Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial 3.0 Unported (CC BY-NC 3.0) **license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format
Adapt — remix, transform, and build upon the material

NUOVO

DIZIONARIO

ITALIANO - FRANCESE - ARMENO - TURCO.

413=5=4=91.99=94.35
8-93

NUOVO

DIZIONARIO

ITALIANO-FRANCESE-ARMENO-TURCO,

COMPILATO


SUI MIGLIORI VOCABOLARII DI QUESTE QUATTRO LINGUE

DAI PADRI

DELLA

CONGREGAZIONE MECHITARISTICA.

B.Bibl.
013



VIENNA,

DALLA TIPOGRAFIA DEI PP. MECHITARISTI.

1846.

210

ՅԱՒՐԱՏՈՒԹԻՒՆ

Գիտութիւնք որ զազգի ազգի իրաց ճառ արկեալ խօսիցին, ամենեւին ամենայն ուրեք մեծաթոյք եւ ցանկալիք են, եւ զաւելեսին միանգամայն ձգեն յօժարել հասանել ի նոցին վառն սէս սէս շահուտն օգտութեանց որ անդէն կան ի նոսին ամբարեալ: Այլ եթէ ի տաճար ինչ անմատոյց որ գանձուց կամիցի ելանել, ի դէպ է զանգուզն եւ կամ մանաւանդ զթեւսն իակ, թէ մատուցանիցէ զբ, մնագիւրագոյնս ընդունել: Այս արդ, ով ուս

է, գոյնչափ գժուարին եւ աշխատասիրելիք եւ թափուր մնացուոր սփոփութենէ է այնոցիկ, որ յայն աշխատութիւն արկին զանձինս: Ասայ մեք Թոդոյոյ խնասնոցն ընտրել զերեսուն. եւ ձեռնպատրաստ վասն գործոյն հանդամանաց ասել կինչ:

Ը. Վկնաւոր առաջնորդ եղեն մեզ յիտալացի բարբառ Biagioli, Barberi, Jagemann եւ Pasini, որք իւրեանց յորդութեամբն, ճշդութեամբ եւ ընտրութեամբ հոյակապք եւ երեւելիք են. քանզի որ ինչ ասինս, որ ինչ գեղեցկիկ յայլոց անուանի մատեանս կայր, զայն ամենայն առին կարգեցին ի գիրս իւրեանց, եւ եթէ իցէ համարձակութիւն ասել, զհնչական մատեանն իսկ գլխովին, որ անուանեալ կոչի առ նոսա Vocabolario degli Accademici della Crusca, որպէս թէ ընտրեալ եւ սրբեալ, եւս իմն ավնուագոյն եւ սրբագոյն սոքա յարդարեցին, վասն այսորիկ եւ յաճախագոյնս գրոշմեցան եւ ցայժմ գրոշմին: Ասայ ի սոցանէ գասն մեզ ուրեք ուրեք եւ այլ խորհրդականք, յորս ոչ զվեահին տեղին ունէր վաստակաւորն եւ յատաջադիմին յայս բարբառ Մեծարգոյ Հայր Ղանուել Վ արդապետ Ջախջախեան:

Ժ. Հայերէնն արժան էր յատակագոյն յօրինել, մանաւանդ թէ ամն առնագոյն ունել փոյթ եւ հոգաբարձութիւն իբրեւ մերում սեպհականի, որչափ ինչ տեղին եւ իւրացն ժամանակքն առնուցուն յանձն: Կամն իւր իսկ ամենեքին ի բարբառանան, յորս նոր կամ հին լեզու նոցա ի մէջ խառնիցին, բազում իմն հոգաբարձութիւն ի կրս արկանեն, զի այն իսկ է պատուհ տեղին, եւ որպէս յայս յարգանաց իրացն է, ի ձեռն այսպիսի գրոց եւ լաւն եւ յոռին զանցնելոյ միտս իբրեւ երանեալ ինչ հաստատուն անդէն իսկզբանն ներկայեալ:

Ժ. Բրդ յառաջ իսկ քան զամենայն, որչափ յուժիւ կայր, աշխատ եղեալ զդոյզ լինել եւ զգուշացուցանել յամենայն օտարոտի եւ ի մուբացածոյ բանից եւ անուանց, որ սպրդիցին մանն ի լեզու մեր, յամենայն խոտոր նշանակութեանց, որ ի միտս բազմաց մինչեւ ցայսօր անկեալ կան. որպէս Իշխանատուր, Մարգավար, Շամանդաղ, Մարգելզդ, Հանիբուն, ի կրս արկեալք իբրեւ Իշխան, Արքեալ, Մանրամաղ փոշի, Մուտակասպաս, Գրագէտ, որ ըստ նախնեացն նշանակին Հպատակ, Մարգածախս, Մէգ, Մարգագող եւ Հարտուրախօս: Եւ միանգամայն իսկ ասել ըստ կարի խորհեցաք յայմ ամենայնէ, որ ձեռնհաս էր իւրք խանգարիչ եւ պղտորիչ յատակութեան մերոյ լեզուիս լինել: Յընտրութեան անդ զնոսին դարու գրիչս միշտ նախամեծար արարաք, որպէս եւ կարգ արգարութեանն պահանջէր, եւ յորդորէր տեղեկացն միաբան հաւանութիւն. բայց սակայն ուր պատկաէր ուրեք ինչ ի սոսա, զայն յերկրորդականաց անտի ըստ պատ-

շաճուրեանն լըուցաք. իսկ ի կարի յետինն բաղում անգամ վատահ չկարացաք լինել, եւ ոչ առանց այլ ինչ հաւանեցուցիչ պատճառաց ի նոցա վկայութիւնն միայն յենուլ, քանզի կամ աներեւոյթ գոհիկ էին, կամ լի անհնարին օտարոտի բանիւք, յորս չերեւին ինչ նշմարանք գրոց բարբառոյ: Այս ընտրութիւն մասն ի մի ինչ գլխաւոր ի մասանց լեզուացն գիտութեան է, մինչ զի աներեւոյթն իսկ զարմանք ունին զմարդ, յորժամ միտ եդեալ նայիցի թէ որչափ այն փոյթ զգուշութեան եւ անաչառութիւն է զոր անգաւթին խակզբանէ վասն սոցին իրաց ի կիր արկեալ վարեն ազգքն բարբառաձք որոց կիրճ ճաշակելիք են եւ առողջ քիմք: Ով այնպէս իցէ, ապա ի մոլորութիւն ուրեմն կործանէաք, եթէ խառն ի խուռն վարեալ խոիր ի միջի ոչ գնէաք, կամ թէ զառաջինն, զաղնուագոյնն եւ զբունն յամենայնի իսկ եւ ի բնաւի կշռեալ հասարակ յետնոցն, եւ հանգիստապատիւ խնամարհաւնաց եւ բազում մասամբք եղծելոց հաշուէաք*: Որ հմուտքն եւ ճշմարտասէր քննիչք եւ իրաւընկիլք են, կարօղ են վկայութիւն հաստատութեան մատուցանել բանիցն ասացելոց:

Գ. Ասայց եւ ոչ այս ընտրութիւն շատ եւ բաւական էր, այլ պիտոյ էր յամենայնի եւ աւելագոյն ի գիտութիւնս ճշգրտութիւն եւ անուանք նորոգք. վասն այնորիկ եւ մեր երկրորդ հոգաբարձութիւն զսոցունց էր: Որով միայն գոյր հնար ի կէտ անգր հասանելոյ, այն իսկ է քննելոյն եւ խուզելոյ թէ որպէս կամ որգունակ մեր նախնիք զայս նիշ կամ զգոն նիշ անուն թարգմանեցին, յոր եւ բազում դիւրութիւն նպաստ լինէր անուանեալն Նոր բառգիրք, երկայնժամանակեան գործ մեծարգոյ Հարց Արբոյն Վաղարշ, եւ մանաւանդ բազմապատիկ մատենագրութիւնք եւ թարգմանութիւնք նախնեաց. զի այս մատենք են, որ բազում կարեւոր եւ նորագիւտ անուանս մատակարարեցին, յորոց մինչեւ ցայսօր զգեալ գտանէր բարբառ մեր, որպէս թէ չունէր անգուստ ի վաղուց, եւ եթէ պէտք ինչ նոյնպիսեացն լինէր, հնարեալքն եւ կարկատեալք գրաւեալ ունէին զնոցին տեղի: Ասայց բազում անգամ հարկ եղեւ մեզ վասն պէտսէս պիտոյից անձամբ ի խորդ արկեալ զբանիկ զհին եւ զնոր մատեանս ոչ գրոշմեալս, եւ ընթանալ անդր իսկ ի բուն ազբերս յունական օրինակաց գրոցն թարգմանելոյց, նա եւ ուրիք ուրիք քննել զբարբացին եւ զպարսիկն առ մտաց հայերէն անուանցն քաջ ի վերայ հասանելոյ: Ձյայսիսի աշխատութեամբ բազում անուանց միաք եւ զօրութիւն յայտնագոյն եւ ուղղագոյն գործեցաւ, եւ ոչ

---

* Ձայս ընտրութիւն խմասուն եցուսցէ քեզ Ստեփանոս ուսմանց. եւ Հատուածոն պատճառաց բնծայ- ել էջ. 1845. էջ 25—46։

սակաւ նորագիւտք ի մէջ եկին: Ա.Լ. զրոյս միանգամ յետ գրոշմելոյն գտեալ է մեր, եւ ի բուն կարգի անդ գրոցս չէք, զոր ի յաւելուածին խնդրեալ գտցես:

Ե. Ա.Լ. յորժամ ի նախնեաց անտի չգտաք առ այժմ զանուանսն որ պիտոյ էին եւ կամ չգոյր իսկ հնար գտանելոյ վասն նորոգ իմն գիւտիցն լինելոյ, հարկ լինէր այնուհետեւ նորս ինչ մատիտել յօրինել. այլ ոչ եթէ այնմ հարկի զնջաք ամենայն ուրեք, եւ ոչ իբրեւ տէրութեամբ եւ իշխանութեամբ ի վերայ լեզուին ձեռն արկաք ժպրհել յանդգնել անուանս անվոխիր տեղացնել, այլ յորժամ անհնարին կարեւոր էին եւ հարկ ի վերայ կայր առեալ արկանել ի կիր, եւ միանգամայն յորժամ մարթէր էր հաստատուն եւ անկասկածն կանոնաք ինչ յօրինել: Ուր այս ամենայն պայմանք ի միասին միանգամայն գտան, յայնժամ նոր ինչ հայերէն անուն իշխեցաք կազմել, եւ այն մեծաւ երկիւղածութեամբ. այս ինքն, վասն մէն մի անուան, զոր յօրինելն կամէաք, հինգ, վեց, տասն եւ երբեմն յիսուն եւ աւելի եւս օրինակս նոյնպիսի անուանց ի նախնեացն գիրս գտեալ եւ ստուգեալ զնոցին կանոնս, նման նոցին յօգուածք, կամ զնոյնպիսի յօգուածս յայլոց ընկալաք. որպիսի ինչ Ipotenusa, Ներքնաձիգ (Հայոցդեղ). Elioscopio, Արեւադէտ. Trapezzoide, Սեղանակերպ (արտապիղատ, արտապիղան քառանկիւն). Zecca, Դրամատունք (փողերատոց). նոյնպես Կառաւարչ (Թագաւոր), Հնչափոխութիւն, Խարբառութիւն, Հեռադրութիւն, Երկրախօսութիւն, Հոգեկառք, Հոգեկառք, այլովքն հանդերձ: Ա.Լ. երբեմն եւս վասն վայելչութեան երկրաչափութեանն անուանիցք զերծն յայտ արարաք. որպիսի ինչ Margravio, Սահմանակալ կոմս. Buzzago, Յարտաքսից անգղ, եւ այլք. զորոց ամենեցունց վատահութեամբ մարթեմք ասել, թէ երկայն երկայն քննութեամբք եւ խորհրդովք, եւ պէսպէս հաւանեցուցիչ պատճառաք հաստատեալ են: Այ թէպէտ, որպէս մարթի է եւ յօրինակագիր եղելոց առնուլ ի միտ, ի յօրինել մերոյս զանուանս զայսոսիկ, յոլովագոյն քննեալ յուղեցաք զայլ եւս հին եւ զնոր լեզուս զհամեմատս մերում բարբառոյ առ ի գտանել ինոսին անուանս յօգուածոյս եւ ըստ մտացն թարգմանել վայելչութեամբ. սակայն մեծապէս զգուշացաք առնուլ մտածանել ի նոցանէ ի մեզ անուանս այլազգիս եւ օտարս: Ա.Լ. սովին ոչ եթէ զաղաւաութեան լեզուին, զոր ի սմին բան իւրում չափս վայելէ, բառնալ ինչ կամեաք. վասն որոյ ուր այնպիսի էին անուանքն, զի չէր ինչ մարթի նոցին հայերէն վայելուչ անուանս կազմել, որպէս Ապամի, Ջինի, Ղզիաղի եւ այլք, յայնժամ զնոսին առեալ եդաք, սակայն զնշանագիրսն փոփոխեցաք զի մի մեզէն ինքեանսիմ եւ առանց ինչ պատճառաց խոտորկիցիք ի կանոնէն, զոր այնպէս միա-

բան եւ անխոհեմութ յամենայն իսկ ի գիրս իւրեանց, պահեցին նախնիքն որ իշխանքն են լեզուին. որպիսի ինչ Խորենացին, Ագաթանգեղոս, Կորիւնս, Մովսէս, Ղազարս, Եղիշէ, Կորդուածոյ, Ճաշոցին եւ այլ եւս նոյնպիսիք. ընդ որ հայեցեալ եւ մտաներգրեալ յետին գարուց ուր հարկ իմն էր բանս ինչ ուսանել յայլոց լեզուաց առնուլ հանապազ փոփոխելով զնշանագիրսն առնուին, որպէս Հորիզեն, Օգոստիանոս, Օձնեցին, Դաւիթ, Ագհանէաս, Ագսիքք, այլովքն Հանգերձ: Իսկ ուր ոչ այնչափ ինչ կարեւոր էին անուանքն, կամ կարի իմն մանր իրաց էին, եւ կամ կատարտառաւելագոյն քննութեամբ, նոցին առաջի առ այժմ Հանդուրժ մեկնութիւնս միայն կարգեալ, այլուր գործոյ եւ ժամս պահեցաք միւսմ միւսմ ի նոցանէ ձշգրիտ հայերէն անուանս պատշաճեցուցանել կամ գտանել: Օրինակք նախնեացն ուղղագրութեան Հաւանեցուցին զմեզ բազում ուրեք ա— եւ երկրաբառովք գրոշել զանուանս, որպէս բազում անգամ առնէր եւ բազմահմուտ մեծարգոյ Հայր Պաւրիել Վ արդապետ Ակոփեան եւ այլք ի տեղիսդ. բայց ոչ եթէ օրէնս ինչ սահմանեմք ասել ի սմին, թէ արդեամբք այնպէս պարտ իցէ ընթեռնուլ: Ա. Բազում անգամ վասն դիւրինաց գմիոս բանից գործելոյ նշանաւ ասեղ ի կիր արկաք զայնպիսիսն ի սովորական անուանց անտի, որ կամ դռեհիկք էին, կամ թիւրեալք ըստ նշանակութեան, եւ կամ տակաւին կասկածելիք. նշանս ասեղ գրոշմեցաք դարձեալ եւ ի վերայ այնոցիկ, որ յօրինեալ էին օտար եւ ոչ ուղիղ ճշտակաւ. որպիսի ինչ Ալանաւն, Բազիլիսական, Անթեմասյութիւն, Արաբութիւն, Աբրահամութիւն, Ներքոմանգրեալ, Տրամախոսութիւն, Բացատել, Աստրասել եւ այլք բազումք, զորոց խնամոտութեամբ զնոյն գատաստան գատեցաւ եւ բազմամոեղեակ մեծարգոյ Թարգմանչին Բանական արուեստիսն Սուսւէի*, եւ զգազրանս ի նոցանէ իրրեւ եկամուտս եւ խուժդուժս ի բաց Թողեալ, զանշուշտագոյնն եւ զբուն կարգեաց եղ ի տեղոյն: Ա. այսմ ամենայնէ եւ զորոց մինչեւ ցայսր խօսեցաք, յառաջադոյն իսկ ճառեալ է մեր յայլեւայլ գիրս** եւ նոյնպէս առաքեալ. եւ ասէն այնչափ ինչ միայն ճառեցաք, որչափ կարեւորն էր առ ի ծանուցանելոյ պարագն եւ զպայման, որով վարեցաք ի մատենիս: Ծէպիս եւ գիտելիք, զի առ քաջ եւ ուղիղ խնամոյ զբովանդակութիւն այս ամենայն կարգաց եւ ընթերութեան երկայնագոյն բանից պէտք էին, սակայն զայնր ամենայնի զնդ-

---

* Խառն. Արուե. Սուսւ. վ Լեռնեա. 1825. ի սկիզբն, Թարգմանչին առ Ընթերցող. եւ էջ 314, 332, 333, եւ այլ բազում ուրեք:

** Ա. Բառարան Ցանկ. եւ Հայ. վ Լէն. 1841. Ճոյր: Խնդան Պատ. վ Լէն. 1842. Ճոյր: Ա. արտաքսեաս. վ Լէն. 1844. Ճոյր:

արձակադրին բաղում այլ կարեւորք հանդերձ հատուսցուք յառանձինն մատենի, ուր պէսպէս օգտակար տեղեկութիւնք ընծայասցին մերազգեայ ժողովրդեան, եւ նախնեացն աղքի աղքի կանոնք, որ մինչեւ ցայժմ անցեալ են ձեռագեալ կամ թէ սակաւուց ծանուցեալ, ի լուսաւորութիւն գալոցին։

Ը. Ա՝ման այլով եւս ինչ իւիք օգտակար մերում աղքին լինելոյ, այս առաջին անգամ ամենայն ուրեք զոմանճկականան առընթեր եդաք յորդորագրին եւ աղնուագրին, առաջի երեւելի երեւելի անուանց եւ զարթացին եւ զպարսիկին յարեալ յաւելաք, որոց բաղում անգամ եւթին կամ ութ բարբառանքաք չէին բաւական, եւ այնպէս հարկ համարեաք յայլեւայլ մատենից նոցա զկարեւոր անուանս գտեալ հանել։

Յաին արիեալ միանգամ պայծառի առաւելութիւնս գործոյս, զճշդութիւն եւ զսիամների ընդարձակութիւն խառնականին, զդպրացին գհամաշխարհական լեզուն, զկարեւորն եւ զշահաւոր ի ժամանակիս յայսմիկ, զնտրութիւն եւ զյատակութիւն հայերէն բարբառոյ, եւ զաղնուական պայման տառձականին, եւ զայլ եւս ինամս եւ զառաւելութիւնս մի ըստ միոջէ զնեալ ածեալ, համարձակիմք կարծել այսպէս, թէ այնչափ ինչ կատարեալ է, որչափ մարթէր առ ժամս ցանկանալ։ Ասացյ ոչ այն կարճ են մեր առել, թէ չէ մարթի, չնք հնար կատարելագոյն քան զայս յօրինել, այլ զայն միայն, զոր մի ոմն ի հոյակապ մատենագրաց ասաց կամիմք անկարելի, թէ Աչքերի ինչ գործ ի վերջին ծագ կատարման երթիք ոչ հասանէ, եւ զայն արժան է կատարեալ համարիլ, որ ըստ ժամանակին եւ ըստ այլոց ինչ հանդամանաց որչափ ինչ հնարաւոր էր, յօրինեցաւ։

Աչա ընկալ սիրով որ սիրոյդ ես շահու եւ բարութեան ազգիս եւ տոհմիս մերոյ, զվաստակս աշխատութեանս այսորիկ իբրեւ արգարեւ այնպիսի աշխատութիւն, եւ ընդ միոյ միոյ յանուանէն զոր յանձին կալաք յուզել եւ քննել վասն քոյդ իսկ օգտութեան, երեսուն եւ վեցեսուն եւ հարիւրապատիկ հատոր մեզ զգաթնած փոխարինին օրհնելով զԱստուած ի չորեսին եւս լեզուսն զոր ուսանիս եւ յամենայն ազգս յոյս շրջիս. եւ այս իսկ է վաճառն եւ սոյն կատարած ամենայն գործոց միտոց։

A chi legge.

Nello spazio di pochi anni anche la nostra nazione Armena, prima quasi priva, videsi arricchita, al par di altre nazioni letterate di molti Vocabolarj di diverse lingue della sempre fiorente Europa. Fra questi per la primazia scosse l'universal applauso quello del M. R. P. Ciakciak, stampato l'anno 1804 a S. Lazzaro in Venezia, in tre lingue, cioè Italiano-Armeno-Turco. Lo scopo propostosi dal sullodato Autore limitavasi principalmente nell' istruire i suoi connazionali nella lingua italiana, o al più servir di guida al forestiere, che portato fosse ad imparare la nostra haicana.

Non differisce di gran lunga anche il nostro scopo da quello del benemerito Autore; se nonchè favoreggiati noi dall' epoca, in cui viviamo e garantiti da una gran copia di accreditati Vocabolarj rendemmo questo nostro lavoro più perfetto ed esatto in tutti i riguardi supplendo ai diffetti che in altri si tacciava. Sopra ogni altra cosa avemmo in mira di rendere il turco purgato da ogni errore sì nell' applicazione dei termini, che nella pronuncia, dovendo perciò non di rado ricorrere alle fonti e scrutarli scrupolosamente, onde essere certo dell' una e dell' altra. Per renderlo poi più utile al Publico aggiungemmo alle suddette tre lingue, anche una quarta, dico la francese, come la più favorita sì nell' Occidente, che nell' Oriente, per cui esso diviene tutto nuovo ed unico nel suo genere, prestandosi al servigio dell' una e dell' altra parte del globo.

Sarebbe forse, chi dicesse per avventura, non mancar alla perfezione della grandios'opera, che caratteri turchi, con cui dovrebbero essere scritti i vocaboli turchi. Chi così pensa, non pensa male, e non ha torto; ma noi a ciò fummo obbligati in primo luogo, per non ingrossare la mole dell' opera ed in conseguenza renderne malagevole l'acquisto; ed in secondo luogo senza il gran detrimento dell'opera porre in stato lo straniero, amante del turco, di imparare facilmente coi caratteri armeni, la vera e naturale pronuncia di esso idioma, che mancando delle lettere vocali rendesi quasi impossibile il leggerlo correttamente. Sa ognuno, per poco che abbia avuto pratica cogli Orientali, che dopo i Musulmani di Costantinopoli versati nelle lettere sono gli Armeni, che parlano bene il turco e sanno piegare le loro lingue avvezze a parlarne diverse, al maestoso tuono ed agli armoniosi accenti di esso. Un Armeno quindi saprà meglio scriverne la pronuncia coi ricchi e corrispondenti caratteri della ricca sua lingua nazionale, che non un Francese, o qualunque altra nazione.

Per imparare l'alfabeto armeno, non ci vuole gran cosa, basta applicarvisi poche ore per essere in stato di leggere correntemente non solo tutti i libri turchi stampati o scritti con caratteri armeni, ma anche di voltarli a piacimento dall'armeno al turco, o viceversa, senza correr pericolo di peccare contro l'ortografia dell'una o dell'altra lingua, seguendo la serie dell'Alfabeto di ambe le lingue e le loro rispettive relazioni, che siamo qui per accennare.

Alfabeto armeno.

MAJUSCOLO.	MINUSCOLO.	MIN. CORSIVO.	VALORE.	NOME.
Ա	ա	ա	A.	Ajp.
Բ	բ	բ	P *dolce.*	Pjen.
Գ	գ	գ	K.	Kim.
Դ	դ	դ	T *dolce.*	Ta.
Ե	ե	ե	JE, *vocale.*	Jéci.
Զ	զ	զ	Z *francese.*	Za.
Է	է	է	È.	E.
Ը	ը	ը	E *muto franc.*	Jet.
Թ	թ	թ	T *forte.*	Tuò.
Ժ	ժ	ժ	J *francese.*	Je.
Ի	ի	ի	I.	Inì.
Լ	լ	լ	L.	Liùn.
Խ	խ	խ	CH *tedesco.*	Che.
Ծ	ծ	ծ	Z *dolce*; (Zelo.)	Za.
Կ	կ	կ	G; (Gara.)	Ghen.
Հ	հ	հ	H.	Huò.
Ձ	ձ	ձ	Z *aspra*; (Zio.)	Za.
Ղ	ղ	ղ	GH, *o Γ greco.*	Ghad.
Ճ	ճ	ճ	G; (Gelo.)	Ge.
Մ	մ	մ	M.	Mjen.
Յ	յ	յ	H *nel principio.*	Hi.
	—		J *fra due vocali.*	
	—		*muto finale arm.*	
Ն	ն	ն	N.	Nu.
Շ	շ	շ	SC, *o* CH *franc.*	Scià.
Ո	ո	ո	UO, *o* O *stretto.*	Uò.
Չ	չ	չ	C *forte.*	Cià.

MAJUSCOLO.	MINUSCOLO.	MIN. CORSIVO.	VALORE.	NOME.
Պ	պ	պ	B.	Be.
Ջ	ջ	ջ	C *dolce.*	Ce.
Ռ	ռ	ռ	R *aspra.*	Ra.
Ս	ս	ս	S *quasi doppia.*	Se.
Վ	վ	վ	V.	Vjev.
Տ	տ	տ	D.	Diùn.
Ր	ր	ր	R *dolce.*	Re.
Ց	ց	ց	Z *aspra*; (Zio.)	Zuò.
Ւ	ւ	ւ	V, *o* Υ *greco.*	Iùn.
Փ	փ	փ	P *forte.*	Piùr.
Ք	ք	ք	K *forte.*	Ke.
Օ	օ	օ	O *aperto.*	O.
Ֆ	ֆ	ֆ	F.	Fe.

Dittonghi.

եա, JA, p. e. *Եհաթէ*, njart.

էօ, *Arm.* EO, p. e. *էօձ*, eoz.

— *Turc.* Ö, *o* EU *francese*, p. e. *էօմ*, öd, eud.

իւ, *Arm.* JU, *o* IV, p. e. *ժիւն*, ziùn. *թիւ*, tiv.

— *Turc.* Ü, *o* U *francese.* p. e. *թիւրքիւ*, türlü, turlu.

ոյ, *seguito da una consonante* UJ, p. e. *բոյն*, pujn.

ու, U, p. e. *ուռ*, dur.

Alfabeto turco.

FIGURA.	CORRISP. ABM.	NOME.	VALORE.	NOME.
ا	ا، ا، ا	ﺍﻟﻒ.	A, E, I.	Elif.
ب	ﺑ	ﺑﻪ.	B.	Be.
پ	ﭘ	ﭘﻪ.	P.	Pe.
ت	ﺗ	ﺗﻪ.	T.	Te.
ث	ﺛ	ﺛﻪ.	S.	Se.
ج	ﺟ	ﺟﻴﻢ.	G.	Gim.
چ	ﭼ	ﺟﻴﻢ.	C.	Cin.
ح	ﺣ، ﺣﺎ.		H *gutturale.*	He, Ha.
خ	ﺧ	ﺧﻪ، ﺧﺎ.	CH *tedesco.*	Che.
د	ﺩ	ﺩﺍﻝ.	D.	Dal.
ذ	ﺫ، ﺫﺍﻝ.		Z *francese.*	Zal, Zel.
ر	ﺭ	ﺭﻩ.	R.	Re.
ز	ﺯ، ﺯﻩ.		Z *francese.*	Zejn, Ze.
ژ	ﮊ	ﮊﻩ.	J *francese.*	Je.
س	ﺳ	ﺳﻴﻦ.	S.	Sin.
ش	ﺷ	ﺷﻴﻦ.	SC, *o* CH *franc.*	Scin.
ص	ﺻ	ﺻﺎﺩ.	S.	Sad.
ض	ﺿ، ﺿﺎﺩ.		Z *francese.*	Zad.
ط	ﻃ	ﻃﻪ، ﻃﺎ.	T.	Te.
ظ	ﻇ، ﻇﺎ.		Z *francese.*	Ze.
ع	ﻋ، ﻋﻴﻦ	ﻋﻴﻦ.	A, E, U *gutturale.*	Ajn.
غ	ﻏ	ﻏﻴﻦ.	GH *o* Γ *greco.*	Ghajn.
ف	ﻓ	ﻓﻪ.	F.	Fe.
ق	ﻗ	ﻗﺎﻑ.	K.	Kaf.
ك	ﻛ	ﻛﻴﻒ، ﻛﻴﻒ.	KJ.	Kjaf, Kef.
گ	ﮔ	ﮔﻴﻒ ﺁﮔﻴﻤﻰ.	G.	Ghef agemi.
ل	ﻟ	ﻟﺎﻡ.	L.	Lam.
م	ﻣ	ﻣﻴﻢ.	M.	Mim.
ن	ﻧ	ﻧﻮﻥ.	N.	Nun.
و	ﻭ، ﻭ	ﻭﺍﻭ.	V, U.	Vav.
ه	ﻫ	ﻫﻪ.	H.	He.
ى	ﻯ، ﻯ	ﻳﻪ.	I, J.	Je.
—	ﻧ	ﻧﻐﻤﻪ ﻧﻮﻥ.	N *nasale.*	Saghyr nun.

Esempio.

عزتمندم خلوصشعارم
برادرم الحاج خليل اغا
حضورنزينه وفور محبت و
كثير مودت اوزره عن
صميم البال سلملر دعالر
اولنوب حال خطريكز
سوال اولندیغی ذیلنده
انهاءزمزركه بنم قرنداش
عزيزم تحرير ورقه‌دن چند
روز اقدم بزم احمد چوقدار
يديله ارسال اولنان ايكي
طلوم عسل و بر بطونه
روغن ساده هديه پهيه‌كز
طرفمزه واصل و مقبوله
كچوب حظ موفوره حاصل
اولنمشدر و معبر و مكرم
اولكمز . . . و بوندن بويله
بزی اونتيه‌سز هديه‌سز
مكتوب ايله صحت و
سلامت خبرلريكزی افاده
ايليه‌سز مهنون اولورم باقی
دعالر

Izzetmendim chulusscïarym biraderim elhâgi Chalil Agha huzurlerine vufûri muhabbet ve kesîri meveddet üzre an samimül-bal selamler dualer olunub hâli chatrynyz sual olundughi zejlinde inhamyzdyrki, benim karndâsci azizim tahrîri varakadan cendrûzi akdem bizim Ahmed ciukadar jedîjle irsal olunan iki tulum esel ve bir butuna rughen sade hedijéi behijeniz terafimize vasyl ve makbula ghecib hâzzi mevfure hasl olmûsci dur : ve muammer ve mükerrem olasyz. . . Bundan bôjle bizi unútmajasyz , hedijesiz mektub ile sahat ve selamet chaberlerinizi ifade ejlejésiz memnun olurum : baky dualer.

Իզզեթ-մէնտիմ խուլուսչիարըմ պիրատերիմ էլ-հաճ խալիլ Ըղա հուզուրլերինէ վուֆուրի մուհապպեթ վէ քեսիրի մէվէտտեթ իւզրէ ան սամիմիւլ-պալ սելամլեր ոլունուպ հալի խաթրընըզ սուալ օլունտուղի զէյլինճէ, բենիմ քարնտաշը ազիզիմ թահրիրի վարաքասան չէնտրիւզի ագշէմ պիրտի Ահմէտ չուգիաար եէմիյլէ իրսալ օլունան իքի թուլում էսէլ վէ պիր պութունա րուղէն սատէ հէտիյէյէ պէհիճէյինիզ թէրաֆիմիզէ վասըլ վէ մագպուլէ կէչիպ ղապզի մէվֆուրէ հասըլ օլմուշտուր . վէ մուտտամր վէ մուքերրէմ օլասըզ . . . Վէ պունտան պէյլէ պիրի ունութմայասըզ . հէմչիլէյին . մէքթուպ իլէ սահհաթ վէ սէլամէթ խապէրլէրինիզի իֆատէ էյլէյէսիզ , մէմնուն օլուրում . պաղը տուալլէր :

Se vuoi , o caro Lettore, imparar bene il turco e pronunciarlo con tutta la sua gravità , non sdegnarti di conservare in mente queste poche righe. Sii ad esse fedele e vedrai che con poca fatica e meno dispendio avrai tratto quel profitto a conseguir il quale inutilmente ti saresti rivolto ad altri.

Abbreviature.

a.	Aggettivo.
agric.	Agricoltura.
anat.	Anatomia.
arch.	Architettura.
arit.	Aritmetica.
artigl.	Artiglieria.
astr.	Astronomia.
av.	Avverbio.
c.	Congiunzione.
cacc.	Caccia.
chim.	Chimia.
chir.	Chirurgia.
dim.	Diminutivo.
f.	Femminile.
fam.	Famigliare.
fig.	Figuratamente.
fig. di rett.	Figura di Rettorica.
filos.	Filosofia.
fis.	Fisica.
geogr.	Geografia.
geol.	Geologia.
geom.	Geometria.
giur.	Giurisprudenza.
gram.	Grammatica.
int.	Interjezione.
iron.	Ironico.
m.	Mascolino.
mar.	Marina.
mat.	Matematica.
med.	Medicina.
milit.	Militare.
mitol.	Mitologia.
mus.	Musica.
n.	Neutro.
num.	Nome numerale.
pitt.	Pittura.
pl.	Plurale.
pr.	Pronome.
prep.	Preposizione.
qc.	Quelque chose.
qn.	Quelqu'un.
rett.	Rettorica.
s.	Sostantivo.
sf.	— femminile.
sm.	— mascolino.
t.	Termine.
teol.	Teologia.
v.	Vedi.
va.	Verbo attivo.
v. imp.	— impersonale.
vn.	— neutro.
vp.	— pronominale.

NB. Il numero arabo separa le differenti significazioni d'una parola.

Il segno — indica la repetizione della parola che precede nell'ordine alfabetico.

NUOVO

DIZIONARIO

ITALIANO - FRANCESE - ARMENO - TURCO.

A.

A, *sf. e m.* prima lettera dell'alfabeto, e la prima delle vocali.

— *prep. à. 9. vers. ի. յ· առ· ց· 2.* (երբ վաղ)առ· (կամ)առք· (ձախ)ակը· 3· բ. ի մէջ· 4. ց· միջեւը· ց· 5. իբրեւ· բան օրինակի· 6. առ. ի· վաճ· յաղագս· 7. իբրեւ· (երբեք ոչինչ) չափ· 8· բան· 9· առ· ի կողմն· լեզ· (օձիա)ա· (եր)ի· 2· (եւշեցի) իւէ· 3· (ւեցնել)ոթ· իւիոթ· 4· (եւրե)ոթ· 5· ի քով· ը ե՞ւրշ· 6· իւէն· 7· (ւոչ օգնո) եշ· ոգ· 8· իւերեւ· 9· ի՞ոթ՝ն· ոշ՞ւրս· ի՞ոլշը· Oggi — otto, *d'aujourd'hui en huit.* յայսմ աւուրէ ցուխերորդ աւր· ուսի աւուրքդ դիմի· դուս կեան ոերեկ· ոերեկ կ՝ուռնի·

— che? *à quoi? pourquoi?* առ ի՞ն. Էր վաղ· ՝ն՝ն՝ն

քարձել առաջ։ ու քայլ առաջանալ։ 2. կուրանալ։ վերակել։ աճապարել։ կեղծ ճոխանալ։ ինքնիշխել։ 3. տեղընկնիլ։ խոնարհիլ։

— e coprir la voce, *absorber la voix.* երգել բարձրաձայն բարբառով։ ծածկել զայլոց ձայնս։ ասպրելն ինքնին զերծնի, ճոխանիլ։ ինքնիշխանիլ։

Abbagliarsi, *vp. être étonné.* ապշել։ զարմանալ։ լուծիլ։ հայտն ի ծուռն։

Abbagliatamente, *av. d'une manière équivoque, obscure.* երկդիմի, մթին օրինակաւ։ նշանակի, դեւնկիոք պէս ծորդ ըստ։

Abbaglio, } Abbagliamento.
Abbaglióre, }

Abbajamento, *sm. aboiement*, m. հաչուտն։ հաչիլ։ նետիլ։

Abbajáre, *vn. aboyer.* 2. *fig. parler à tort et à travers.* 3. *aboyer, crier contre qn.* 4. *demander en importunant.* հաչել։ զանդիրել։ 2. բարբանջել։ շաղփաղփել։ 3. չարաբասել։ սրամիել։ բամիաել։ 4. ժուժ։ իր անձանձել։ հաչիլ։ նետիլ։ 2. պնդապէս տեղնիլ։ շարաբղնանալ։ 3. ոխ՝ տեղնիլ։ չերմ խիլ։ 4. ապա ուշադրանալ։ սրտաբղ սրտաբղ տեղնիլ։

— al vento, *dire qc. sans effet.* ընդ օդս, ընդ վայր խօսել։ նուագեան տեղնիլ։

Abbajatóre, *sm. aboyeur*, m. 2. *médisant*, m. հաչող։ 2. չարաբասօղ։ բամիասող։ տրամիօղ։ հաչասէր։ նոտիճ։ 2. չերմնիոր։

Abbajatúra, *sf. aboiement*, m. հաչուտն։ հաչիլ։ նետիլ։

Abbaino, *sm. lucarne*, f. երդ։ լուսաղդայք։ դուռ։ ծուխն պեղնիչեան։

Abbájo, *sm. aboiement*, m. հաչուտն։ հաչիլ։

Abballáre, *va. emballer.* վանդակել։ կապել գրեանս։ ոխեր խիլել։ դոզալոնել։

Abballinare, *va. emballer.* կապել գրեանս։ նետ դոզալոնել։

Abbalordire, *va. étourdir.* ապշեցուցանել։ իր ակր խիլել։ լուծրնիոք։

Abbambagiáre, *va. garnir de coton.* ընուլ։ պատել բամիակաւ։ ճոխացուցանել զօրաւոր։ ճոխացնի ոխեր։

Abbandonamento, *sm. abandon*, m. 2. *abattement*, m. *manque de force et de courage.* լքումն։ թողուլն։ 2. պրատկումն։ լքումն։ պրծնիս։ ընդ։ ընդ։ 2. ինքնիշխանիլ։ ինքնին տեղնիլ։

Abbandonáre, *va. abandonner*, *quitter, livrer, exposer.* թողուլ։ արձակել։ լքանել։ ընկնիլ։ զանց առնել։ ի բաց կալ։ հրաժարել։ ասել։ ինքն։ ձեռնոցի խիլել։ պրծնիս։ վաղ ելնիլ։ ոխեր խիլել։

Abbandonarsi, *vp. s'abandonner.* ասել։ մատնել զանձն։ զառածանել։ հարկանել։ հաստատել։ ... 2. անձնդ լինել։ ընկղմել ինչ զանձնէ։ չամփոփել։ ոչ պիտել զանձնս։ դիմել յախտան։ 3. պրատկել լինել։ փշանալ։ տեղնկիլ վերիոք։ նեղնիս ասլիս։ 2. տեղնկիլ պրծնիս, զարն խիլիոք։ պրծոսն խիլիոք։ 3. ինքնիշխ ընշնիս։

— d'intorno a un luogo, *rôder autour d'un endroit.* յանձն չորիլ։ թափառանք։ պեռնոտ պտըտիլ։

Abbandonatamente, *av. éperdument.* զգուով չափ։ չգոյ։ անչափ։ ապաստի։ մոլեգնին։ ինքնին։ զարհիւրեալ։ զարհիւրեալ։

Abbandonáto, *a, a. abandonné, e.* 3. *privé, e.* 4. *désert, e.* թողեալ։ լքեալ։ 2. առանց զանձն։ զառածեալ։ հատեալ ի ... 3. մերկ։ թափառիկ։ զրկեալ։ 4. անկոխ։ ապատի։ անշէն։ տեղնկեալ վերիոք։ տայնոտ։ 2. զրոհաշէտ։ 3. ճոխացած։ 4. վերոնն խոտոր։

Abbandonatóre, *sm. déserteur*, m. *qui abandonne.* լքասէր։ փախուստական։ զրոհաճոխ ինքն ինքն։

Abbandonevolmente, *av. à l'abandon.* յանձնագա։ պէտ։ ինքնին։

Abbandóno, *sm. abandon*, m. լքումն։ թողումն։ 2. ի ծուլութիւն։ անձնգանութիւն։ 3. յանձնապատրաստութիւն։ ինքն։ զրոհումն։ 2. ինքնիշխան։ ճոխնիշխանութիւն։ 3. ինքնին ինքն, ոչնա։ զրոհումն։

In —, *à l'abandon.* յանձնագա։ զերգ վայրապարա։ անձնամբ։ ինքնին ինքնիշխ։ պէտ։ ինքնին։

Abbarbagliamento, } *sm. éblouissement*, m.
Abbarbaglio, } նապաստիկ։ քայքայումն աչագ։ ինչ։ ճոխնիշխ։

Abbarbagliáre, *va. éblouir.* նապաստել։ քայքայել։ լուցուցանել։ ինչ։ ճոխնիշխել։

Abbaricáre, *vn. s'enraciner.* արմատանալ։ տեղնկիլ։ տեղ ունիլ։

Abbarcare, *va. entasser.* կուտել։ կոշնիլ։

Abbarrare, *va. barrer.* փակել։ ասականել։ արգելուլ զանց։ ինչ։ ինքնիշխ ճոխնիշխ։

Abbarruffamento, *sm. mêlée*, f. խառնակութիւն։ չխոճոճութիւն։ ճոխնիշխութիւն։

Abbarruffáre, *va. brouiller.* խառնակել։ խռովել։ ճոխնիշխնիոք։ ալի խոտ խիլել։

Abbassagione, *sf. abaissement*, m. խոնարհեցուցանել։ ինքնին ինքնիշխ։

Abbassamento, *sm.* Ինարհեցուցանել։ նուազութիւն։ 2. անկատարութիւն։ զրկում։ 3. Նուազ լինելիս։ պատահելիս։ կորանք։ 4. խոնարհացնիս։ խոնարհեցնիս։ ալ ինքնիշխ։ 2. վերալ։ ինքնիշխ։ 3. ալ ինքնիշխ։ Նեղալիս։ 4. Նիհարեցնիս։

Abbassáre, *va. abaisser.* խոնարհեցուցանել։ ցածուցանել։ իջուցանել։ կորացուցանել։ Նուազ առնել։ 2. Նուազեցուցանել։ ալ ինքնիշխ։ 2. նուազ ինքնիշխ։ ինքնիշխ։

— *vn.* baisser. Նուազել։ ցածնալ։ զինանել։ անկանել։ խոնարհիլ։ մոռնալ (արեւ.)։ նուազիլ։ նուազ։ ինքնիշխ։ (ինն.) ղանիոք։

Abbassarsi, *vp. s'humilier, s'abaisser.* խոնարհիլ։ յանարգութիւն, ի Նուազութիւն իջնալ։ զինանել։ ալ ինքնիշխ ինքնին։

Abbásso, *av. dessous*, en bas. ի վայր։ ի խոնարհ։ ալ ինքնին։

Abbastanza, *av. assez.* քաւական։ չատ։ քան զբան քաւականին։ ի լինելիսն քաւականի։ նիհիճիճ ճոխնիշխ։ ոխեր։

Abbastonáre, *v.* Bastonare.

Abbatachiáre, *v.* Abbacchiare.

Abbáte, *v.* Abate.

Abbattere, *va. abattre.* 3. *déduire.* կործանել։ տապալել։ քանդել։ ասլիս։ Չարհանել։ 2. չանուցանել։ իջուցանել։ խոնարհեցուցանել։ Նուազել։ Նուազ առնել։

3. Նուազեցուցանել, գլխին · բաձոյ · հաստատել ի գործ · եբեմնի · իրեմ · ապրանք · վաճառել, խոտոր իմիջիր · 2. ինեիր · ալի իմիջ · 3. պահանջել եւ ետ իմիջիր ·

Esser abbattuto dalle disgrazie, *être accablé de malheurs, être abattu par le malheur.* ըմբռնել եմ ըմբռնել եմ եբեմնի ·

Abbattersi, *vp. se rencontrer, se trouver par hasard.* պատահիլ · գիպել · ըստ իրեմ · ես, ըստ · պահ · ըստ ·

Abbattimento, *sm. ruine, f. renversement,* m. 2. *abattement,* m. 3. *attaque,* f. *combat,* m. կործանում · ափ · 2. տկարութիւն · լքում · պատաբեկութիւն · վհատութիւն · 3. յարձակում · եբեմնի · 2. իրեմ · եբեմնիում · հեռ · ըստ · իրեմ · եբեմնիում · ինեիր · 3. պահ · ըստ · իրեմ ·

Abbattitore, trice, *s. qui abat.* կործանիչ · ափիչ · եբեմնիչ ·

Abbattúta, *sf. abattement,* m. լքում · իրեմ · ինեիր · եբեմնիում ·

Abbattuffoláre, *va. mettre pêle mêle, fouler aux pieds.* գնել · ոտ · ոտ · եբեմնիում · ըստ ·

Abbaziále, *a. abbatial, e. appartenant à l'abbaye.* աբբայական · աբբայութեան · ըստ · պատկանելի վանից ·

Abbecedário, *sm. abecédaire,* m. *alphabet,* m. ալֆաբետական · ալֆաբետ · * սպեղարան · * գիրագիտ · եբեմնի · իրեմ · իրեմ · ինեիրեիրեն · եբեմնիում ·

Abbellàre, *va. embellir.* զարդարել · գեղեցկացուցանել · գեղեցիկ · եբեմնիում · եբեմնիում · ինեիրեիրեն · ինեիրեիրեն · ըստ · ըստ ·

— *va. plaire.* հաճոյ լինել · հաճոյանալ · ըստ ·

Abbellimento, *sm. ornement,* m. 2. fig. *fiction,* f. զարդ · պատմութիւն · 2. պատմագրութիւն · գեղեցիկ · ինեիր · գեղեցիկ · ինեիր · 2. գեղեցիկ · եբեմնիում ·

Abbellire, *va. embellir.* գեղեցկացուցանել · զարդարել · պատրաստել · ինեիրեիրեն · ինեիրեիրեն · գեղեցիկ · գեղեցիկ ·

Abbellitóre, *sm. qui donne de la grâce, ou de la beauté,* m. զարդարիչ · գեղեցկացուցիչ · եբեմնիում · եբեմնիում · գեղեցիկ · գեղեցիկ ·

Abbellitúra, *sf. ornement,* m. զարդ · ինեիր · գեղեցիկ ·

Abbenchè, *c. quoique.* թեպետ եւ · եբեմն ·

Abbendare, *va. bander.* կապել · պատել · ըստ · եբեմնիում · ըստ ·

Abbertescare, *va.* (più in uso Fortificare) *fortifier.* զօրացուցանել · եբեմնիում · ինեիրեիրեն · գեղեցիկ · գեղեցիկ · գեղեցիկ ·

Abbeverare, *va. abreuver.* արբուցանել · ոռոգանել · ջուր տալ · ըստ · եբեմնիում · ըստ · ըստ · ինեիրեիրեն · եբեմնիում · ինեիրեիրեն ·

Abbeveraticcio, *sm. reste de ce qu'un autre a bu,* m. ջուրեղ · ինեիրեիրեն · եբեմնիում · ինեիրեիրեն · ինեիրեիրեն · ինեիրեիրեն

Abbiúra, *sf.* abjuration, f. երդմամբ չափ հրաժարելը (յաղանդի)· երդմամբ իւր կրոնքը ուրանալ· երդմամբ իւր կրոնքը ետեւ ձգելը· երդումբ կրնկրտել· երդմամբ կրնկրտուած է.

Abbiurâre, *va.* abjurer, renoncer à... երդմամբ չափ հրաժարել (յաղանդի)· ուրանալ· խորտել· երդմամբ իւր կրոնքը կրնկրտել· ետեւ ձգել· երդմամբ կրնկրտել· երդմամբ ուրանալ է.

Abbiurazióne, *sf.* abjuration, f. երդմամբ չափ հրաժարելը (յաղանդի)· երդմամբ իւր կրոնքը կրնկրտելը.

Abboccaménto, *sm.* abouchement, rendez-vous, m. բերան ի բերան խօսելը· ընտանկցութիւն· ժողով· դէմ-առ-երես· տեղիք.

Abboccâre, *va.* remplir jusqu'au bord. 2. saisir avec les dents. լեռւ մինչեւ ցերեկան. 2. ունել, կորզել բերանով, ժանեակաբ· ուշ ընծաուոր տալ—ընդունել· երեսները կրնկրտ. 2. ուշէն իւր ընդունել· ուշէն կրնկրտ.

Abboccarsi, *vp.* s'aboucher, conferer avec qn. բերան ի բերան խօսել· խօսակից, ընտանկցութիւն կրնել· երեսներէն դառնալ· դէմ-առ-երես կրնկրտ.

Abboccatójo, *sm.* ouverture du four, f. բերան Ջեռի· ֆուրնոն ուշէն.

Abbocconâre, *va.* couper menu. 2. avaler en un seul morceau. երդել, պատառ պատառ անել· պատառ պատառ կտորել· յաւելել. 2. ի մի պատառ կլանել· ուշէն ընծել· ցեղ ցեղ ընել· 2. ուշ ցեղ ընել—ընդունել.

Abbombarsi, *vp.* s'imbiber. իմանալ· ըմելնոյն.

Abbominabile, *a.* abominable. գարշելի· գարշելի· նզովելի· պիղծ· գարշ· գարշելի· նզովելի· պիղծ· գարշ· նզովելի· պիղծ· գարշ· նզովելի· պիղծ· գարշ

ի տեգիս չարս եւ ՀԻասակարս տանել. ֆէ-
նա ներբ կեղիս-ուրեւ.

Abbórdo, *sm.* abord, m. մերձենալու. հա-
սանելու. Ջ. յարձակումն ի վերայ նաւու.
խոչընդոտ. նեղիչիլ. Ջ. կամ խոչընդոտ հա-ել
լինել.

Uomo di facile —, *homme de facile accès.* այր
քաղցր. հեզ. հասկ.

Abborracciáre, *vn.* faire vite et mal. չտա-
պաս. ի Ջարեւանցի. վարկպարագի գործել.
ապեւ-ապեւ. խոպան տեղիս իւլլեցնել.

Abborracciatamente, *av.* sans soin. ի Ջարե-
ւանցի. վարկպարագի. խոպան տեղիս.

Abborracciatóre, *sm.* ouvrier qui fait quel-
que chose grossièrement, m. որ չտապաս
եւ ի Ջարեւանցի գործէ. ապեւ-ապեւ. խո-
պան տեղիս իւլլեցնէ.

Abborráre, *vn.* s'égarer. մոլորիլ. խաչընդոտ.

Abborrente, *a.* ennemi, e, qui abhorre. ա-
տելի. ծիշտասի. խոտ. խզոտ խոցին. ա-
ինեղերդիսին.

Abborrevole, *a.* odieux, se. ատելի. գար-
շելի. գզռուռ.

Abborrimento, *sm.* aversion, abomination,
f. ատելութիւն. գարշութիւն. նզովանք. խ-
ղոտ. նեղերդիսի.

Abborrire, *va.* abhorrer. գարշել. ատել.
պիղծ համարիլ. խորշել. ատելի. նզով-
ել. ոչինչանալ. խզոտ. նեղերդի լինել. նե-
ղերդ համարիլ.

Abbottinamento, *sm.* pillage, m. révolte, f.
աւար. Ջ ապստամբութիւն. խռով աղաչել.

Abbottinare, *va.* buttiner. ապռել. գերիսել.
խռվարարել.

— *va.* se mutiner. ապստամբել. դու խռվար-
ռել.

Abbottinatóre, *sm.* factieux, m. ապստամբ.
չղջոյ.

Abbottonáre, *va.* boutonner. խառնիլ գաւդս
ընդ Ջարեւանդս. * կռնիլել. ոսկորիլել.
էէթղնիլել.

Abbottonatúra, *sf.* boutons, m. Ջ. boutonni-
ères, f. Ջարեւանդք. կարգ Ջարեւանդ-
գիս. Ջ. Ջակք. աւազք Ջարեւանդիս. գեղա-
ւոր. ոսկորիլեր. Ջ. բռելու. ոսկոր ոսկերիլ
էէթ.

Abbozzamènto, *sm.* ébauche, f. ծրագիր.
առաջերագիր. ռռուած.

Abbozzáre, *va.* ébaucher, esquisser, tracer.
նկարել. առաջերագրել. ռռուած ելած.
էէթղնել. էէ ընդհանի էէղծանել.

Abbozzáta, *sf.* ébauche, f. ծրագիր. առաջ-
րագիր. ռռուած էէ ընդհ. գեռևս ելած.

Abbozzaticcio, *a.* demi-ébauché, e. ծրա-
գիր անկատար. էէ իրի. ելած ռռուած.

Abbozzatúra, *sf.* (esquisse, ébauche, f. cro-
Abbózzo, *sm.* (quis, m. ծրագիր. առ-
ջերագիր. նկար. ռռուած էէ ընդհ. գեռևս
ելած.

Abbozzolársi, *vp.* former son cocon. ֆայլել
կերպասաթել որդան գիւր պատճանան.
կծկել եւ մտանել յերասոյ միւր պատճան-
ոյն. էէթղ պեղեցիկ էղծանուած կերպաս.

Abbracciabóschi, *sm.* chèvre-feuille, m.
տատիկ ինչ անուշահոտ ծագիկ. * մորեմայր.
* այծիտեղիս. պէս ելէ էղծանուած ելած.

Abbracciamènto, *sm.* embrassement, m. գիրկս
արկանելն. փաթեթ. ռռուած. ելածան-
ելած. պատ. գեռանելն.

Abbracciáre, *va.* embrasser. ընդգրկել. գիրկս արկանել. գիրկ ընդ ռռուած լինել.
փաթել. * գրկիլ. * գաղեթ ելել. Ջ. գրաել է
կողմն ուրոյ. ռռուած ելածան. ռռուած
լինել. պեր ելածու. գեռանելն ելածան. Ջ. ռռուած
էղծանել.

Abbracciársi, *vp.* faire alliance, se liguer en-
semble. ուխտ. միաբանութիւն ի միմեանս ռռուած.
գաղեթ կռել ընդ միմեանս. ելածան-
ումի լինել.

Abbracciáta, *sf.* embrassade, f. փաթեթ.
գիրկս արկանելն. ռռուածելածան. գեռանելն
ելածան.

Abbraciò, *sm.* embrassement, m. գիրկս ար-
կանելն. փաթեթ. ռռուած. ելածան.

Abbracciòni, *av.* en embrassant. գիրկ ընդ
ռռուած. ռռուած ելածան.

Abbraciáre, } *va.* brûler. պլթել. կիզանել.
Abbragiáre, } տուրուել. ելածան. ելածան-
ոխոյ. ելածան էղծան. ելածան ելածան.

Abbrancáre, *va.* agripper. ռռուածել. ունել
ձերակամբիր. ելածան էղծան. ելածան ելածան.

Abbreviamènto, *sm.* retranchement, m. կար-
ճեցիս. ելածան ռռուած. ելածան-
ելածան. ելածան. ելածան.

Abbreviáre, *va.* abréger, raccourcir. կար-
ճել. ելածան ելածան. ելածան-ելածան.
ելածան էղծան. ելածան. ելածան էղծան.

Abbreviatóre, *sm.* abréviateur, m. որ կար-
ճէ. ելածան էղծան.

Abbreviatúra, } *sf.* abréviation, f. ելածան.
Abbreviazióne, } տեսակ. ելածան. ելածան-
ելածան.

Abbriváre, *vn.* (t. di mar.) demarrer. բաս-
նալ գեաղեսին. սկսիլ. գնալ. պէս ելածան
պղտիկ. ուշի. կոչ ելածան. ելածան. ելածան.
ելածան էղծանան.

Abbrividíre, } գայլայլալ ի ցուրտ. դողդողալ
Abbrividírsi, } ի ցրտոյ. գոյալ. սարսալ. * ելածան.
* ծիրկ. գծիկ. ելածան. ելածան.

Abbrivo, *sm.* (t. di mar) , marche rapide d'un
vaisseau , f. արագ ընթացք նաւու. ելածան
ելածան. ելածան ելածան.

Abbronzamènto, *sm.* hâle, m. կիզուցիս. ելա-
ելածանելն. ելածան. ելածան.

Abbronzáre, *va.* rissoler. կիզուլ. ելածան-
ելածան. ելածան ելածան. ելածան-
ելածան. ելածան. ելածան ելածան.
ելածան. ելածան.

Abbronzatéllo, *a.* à légèrement hâlé, e. սա-
կաւ ինչ կիզեալ. ելածանալ. ելածանել.
ելածան ելածան. ելածան-ելածան.

Abbrostíre, *va.* dessécher. ելածանանել.
ելածան-ելածան.

— *vn.* flamber. առաջել բոցով. բռբռանել.
ելածան ելածան.

Abbrostitúra, *sf.* dessèchement, m. ելածա-
նութ. ելածան-ելածան.

Abbrostolíre, *va.* dessécher. ելածանանել.
ելածան-ելածան.

Abbruciacchiáre, *va.* brûler légèrement. խան-
ձել. սակաւ ինչ սլրել. ու դառնալ ելածան.

Abbruciamento, *sm.* brûlure, f. կիզուածք. այրուածք. Abbruciare, *va.* brûler. այրել. կիզանել. առաջել. Եռեխանի այրուած. Եռեխանի այրուած. Abbruciaticcio, a, *a.* grillé, e. կիսայրուած. խորովեալ. Abbrunamento, *sm.* brunissage, m. թխացուցանելն. յդկելն. Abbrunare, *va.* brunir. թխացուցանել. յդկել. Abbrunarsi, *vp.* (mettersi a bruno) prendre le deuil, s'habiller de deuil. ի թուխս հագանել. սուգ առնուլ. Abbrunire, *va.* brunir. թխացուցանել. — *vn.* brunir, devenir brun. թխանալ. Abbrustiare, *va.* flamber la volaille. քանձել զհաւուրս ի բոցոց հաւոյ. Abbrustolare, *va* rissoler, griller. խորվել. Abbruttire, *va.* (render brutto) déformer, gâter. տգեղացուցանել. ապականել. Abbuciniare, *va.* étourdir en criant. խլացուցանել. աղաղակաւ. Abbujare, *va.* étouffer une chose. զեղչել. Abbujarsi, *vp.* se faire nuit. երեկոյանալ. Abburattare, *va.* bluter, passer la farine par le bluteau. Abburattatore, *sm.* celui qui blute, m. Abdicare, *va.* abdiquer. Abdicazione, *sf.* abdication, f. Abduttore, *sm.* (t. d' anat.) abducteur, m. Abduzione, *sf.* (t. d'anat.) abduction, f. A bel diletto, *av.* à plaisir. Ab esperto, *av.* par expérience. Abetaja, *sf.* forêt de sapins, f.

Abete, *sm.* sapin, m. Abetino, a, *a.* de sapin. Abezzo, *sm.* sapin, m. Abigeato, *sm.* (t. di giur.) vol de troupeaux, m. Abigeo, *sm.* (t. di giur.) voleur de troupeaux, m. Abile, *a.* capable, habile, intelligent, adroit, e. բանական. Abilità, Abilitare, Abilitazione, *sf.* habileté, capacité, f. Abilitato, *sm.* Abilitatore, *sm.* Abilitazione, *sf.* Gli fece — al pagare, il lui donna du temps pour payer. Abilitare, *va.* habiliter. Abilitato, *sm.* Abilitatore, *sm.* Abilitazione, *sf.* Abilmente, *av.* habilement. Abissare, *va.* abîmer. Abisso, *sm.* abime, gouffre, m. Abitabile, *a.* habitable. Abitacolo, *sm.* manoir, m. Abitante, *sm.* habitant, m. Abitare, *va.* habiter, demeurer. Abitativo, a, *a.* habitable. Abitatore, *sm.* habitant, m. Abitazioncella, *sf.* dim. maisonnette, f. Abitazione, *sf.* demeure, maison, f. logis, domicile, m. Abitevole, *a.* logeable. Abitello, Abitino, Abitùccio, *sm.* petit habit, m. Abito, *sm.* habit, m. 3. habitude, f.

Abète, *sm.* sapin, m. Abetino, a, *a.* de sapin. Abezzo, *sm.* sapin, m. Abigeato, *sm.* (t. di giur.) vol de troupeaux, m. Abigeo, *sm.* (t. di giur.) voleur de troupeaux, m. Abile, *a.* capable, habile, intelligent, adroit, e. բանական. Abilità, Abilitare, Abilitazione, *sf.* habileté, capacité, f. Abilitato, *sm.* Abilitatore, *sm.* Abilitazione, *sf.* Gli fece — al pagare, il lui donna du temps pour payer. Abilitare, *va.* habiliter. Abilitato, *sm.* Abilitatore, *sm.* Abilitazione, *sf.* Abilmente, *av.* habilement. Abissare, *va.* abîmer. Abisso, *sm.* abime, gouffre, m. Abitabile, *a.* habitable. Abitacolo, *sm.* manoir, m. Abitante, *sm.* habitant, m. Abitare, *va.* habiter, demeurer. Abitativo, a, *a.* habitable. Abitatore, *sm.* habitant, m. Abitazioncella, *sf.* dim. maisonnette, f. Abitazione, *sf.* demeure, maison, f. logis, domicile, m. Abitevole, *a.* logeable. Abitello, Abitino, Abitùccio, *sm.* petit habit, m. Abito, *sm.* habit, m. 3. habitude, f.

վարժութիւն · *սովորութիւն* · *եղանակ* · *բնական* · *բնական ունակութիւն* · *սովորական* · *բնական* · — *սեռին յատուկ* · *ընդհանուր* · *սուր* · *դիւրաւ* · *սեռին ընդհանուր յատկութիւն*

Abituale, *a.* habituel, le. բնական · բնական · սովորական · սովորական · — սեռին յատուկ · ընդհանուր · սուր · դիւրաւ · սեռին ընդհանուր յատկութիւն

Abitualmente, *av.* habituellement, par habitude. սովորաբար · բան սովորութեան · սովորի հետևելով · սովորական հետևողութեամբ

Abituársi, *vp.* s'habituer. սովորիլ · սովոր լինել · ուսանիլ · ընդունիլ · — ընդունիլ · հետևողութեամբ · հետ հետևիլ · սովորի հետևիլ · հետևողութեամբ հետևիլ

Abituatézza, *sf.* habitude, f. սովորութիւն · հետ · սովորի

Abituazióne, *sf.* coutume, f. սովորութիւն · սովորութիւն · սովորական · — վարժութիւն · ընդհանուր · հետ · սովորի հետևիլ

Abitudine, *sf.* habitude d'un corps, m. սովորութիւն · բան · բնական · բնական · սովորական · սովորութիւն · բնական · բնական · սովորական · սովորութիւն · բնական · բնական · սովորական · սովորութիւն

Accadère, *vn. arriver, se faire.* գէպ լինել. պատահել. գիպուիլ. պատահար գալ. հանդիպիլ.

Accadevole, a. *possible.* Հնարաւոր. պատահական. հնարին.

Accadimento, *sm. accident, m.* դէպք. վտանգ.

Accaffare, *va. happer. 2. fig. attraper.* կորզել. 2. բռնանալ. խլեփով տանիլ. 2 ետեւիցէն.

Accagionamento, *sm. imputation, f.* ամբաստանութիւն. յանձնարէն. պատճառ.

Accagionare, *va. accuser, attribuer une faute.* յաբրամանել. ամբաստանել. մեղադրել. յանձնել. յանձն առնուլ. պատճառ ընել.

Accagionatore, *sm. accusateur,* m. ամբաստանող. յանձնարէն.

Accagliare, *va. cailler.* թանձրացուցանել. մածուցանել. խտացուցանել. քամուցանել.

Accalappiare, *va. prendre au piége.* վարմանել. որսել. բռնանալ. ծուղակը ինկրել.

Accaldato, a, *a. échauffé, e.* ջեռուցեալ. եռեալ.

Accalognare, *va.* (calunniare) *calomnier.* զրպարտել. խեղիւթ ինչե.

Accalorare, *va. échauffer. 2. fig. animer, exciter, pousser.* ջեռուցանել. 2. յորդորել. գրգռել. բռնանալ. եռեցուցանել. 2. եռեցնել. ետեւիցէն տալ. աւելի վերեւ.

Accambiare, *va. changer.* փոխել. խեղոխել. ուրիշ ինչե.

Accambiatore, *sm. changeur, banquier,* m. փոխարկիչ. հասարակաւոր. տեղափոխող. ուրիշ ինչե.

Accampamento, *sm. campement,* m. բանակ. տրուան. խարիս. ճամբար.

Accamparsi, *vp. camper, dresser les tentes.* բանակել. բանակ հարկանել. տրուան խարիս. ճամբար. հիմնել. ինչե.

Accanalare, *va. creuser un canal.* առուս գործել. փորել. խրել. զառս. ակոսանիւ գործել. ուռ ելը ուշե. օլը փուլ ընել.

Accanare, Accaneggiare, Accanire, *va.de*coupler, *tâcher les chiens.* արձակել. բաղա պրահանդս. ընել. *s'irriter.* կատաղել. զայրանալ. եռաջորմել. ուշե. տարեմուտ.

Accanitamente, *av. avec furie.* կատաղութեամբ. զայրագին. եռեկնեցուցանելը. եռեցնելը.

Accannellare, *va. charger les bobines, doubler la soie.* պատել. գնեզնել ի վերայ եղեգան. հնարաբար տարեմ.

Accannocciare, *vn. être oisif.* գտառալի պարապող լինել. ոչ տարեմ.

Accanto, *prep. auprès, à côté.* մերձ. մօտ. հնարաւ. առընթեր. եռեցնելը.

Accapellarsi, *vp. se prendre aux cheveux.* ունել գնեզնոց միմեանց. աչերի պերեան ելը. գնեզնոց եռելը.

Accapezzare, *va. achever.* ի գլուխ հանել. կատարել. գլուխ ելմուտ. գլուխ ելմուտ. ուշե. ինչե.

Accapigliarsi, *vp. se tenir, se tirer aux cheveux.* ունել. ձգել գնեզոց միմեանց. վեռել գնեզոց միմեանց. աչերի պերեան ելը. գնեզոց եռելը. աչերի պերեան ելը. ելը եռելը.

Accapitolare, *va. tranchefiler.* Հաւասարել. փայտասիւնաբ գլուխս գրոց. ուշե. եռելը.

Accappacciato, a, *a. enveloppé d'un manteau.* պատեալ. վերարկուաս. եռելը. եռելը.

Accappare la ventura, *réussir dans une entreprise.* յաջողել. իւր բան ինչե.

Accappatojo, *sm. espèce de manteau.* վերարկու ինչ. ուշե. ելը. եռելը.

Accappiare, *va. lier avec un noeud coulant.* ինչ գլխագործ կապել. ելը. եռելը. ուշե. եռելը.

Accappiatúra, *sf. noeud coulant.* ինչ գլխագործ կապ. հանգոյց. ելը. եռելը.

Accapponare, *va. chaponner.* մանել. եռելը. եռելը. եռելը ինչե.

Accappucciare, *va. encapuchonner.* գնել գլխոյ (արեզակից) գլուխ ելը. եռելը.

Accapricciare, *vn. frissonner de peur.* քրտնել. սոսկալ. գողալ. գլխգոնի հարկանել. եռելը. եռելը. եռելը. եռելը. եռելը.

Accarezzamento, *sm. caresses,* f. pl. գերգանք. փայփայանք. փայաբրանք. ողջագնելը. ծիւռս. ինչե. եռելը. եռելը. եռելը. եռելը. եռելը. եռելը. եռելը. եռելը.

Accarezzare, *va. caresser, flatter. 2. cultiver, soigner avec attention.* գրգռել. գգալ. փայփայել. փայաբրել. ողջագնել. 2. գործել. խնամ ունել. պատճել. գրգռել. եռելը. եռելը. եռելը. եռելը. եռելը. եռելը. եռելը. եռելը

Accastellaménto, *sm.* (t. di mar.) *accastillage*, m. *ուկպի առանձինն յատկացեալ ամանից եւ ի խելս նաւին։ կեռնին ի տեղիսոյն ի ետ ընծայուին հանելոյ։*

Accatarraménto, *sm. rhume*, m. *սիւն հոսանուն. դուռ. * հարբուխ։ հիւանդութիւն։ ջերմոցաւ*

Accatarráre, *vn. s'enrhumer. սիւնանալ զսիւն հոսանուն. ջերմոցանիմ. հիւանդանիմ ջերմոցաւ*

Accattabrighe, *sm. querelleur, chicanier*, m. *կռուարար. կռացարար. ընդհանուր. վերայ ինդիր։*

Accattaménto, *sm. mendicité*, f. *մուրացուիկութիւն. պղնձելիք։*

Accattamóri, *sf. coquette*, f. *յայտնատիրոյ կնոջ. պատ։*

Accattapáne, *sm. mendiant*, m. *մուրացիկ պղնձելիք։*

Accattáre, *vn. mendier. 2. emprunter. մուրանալ. 2. յանձնիմ, փոխ առնուլ. պղնձելիք։ 2. խօսիմ։ պղնձիմ ուշտ։*

— la benevolenza, *se captiver la bienveillance. յինդիր յանկատանալ զերիս ունայնաբար։ պղնձելիք։ պղնձելիք վերայ։*

Accattatóre, trice, *s. emprunteur, teuse. 2. mendiant, e. փոխառու. 2. մուրացիկ. խօսիչ։ 2. պղնձելիք։*

Accattatúra, *sf.* } *emprunt*, m. *2. queuserie*, f.

Accatteria, *sf.* } *փոխ առնուլն. փոխ. 2. մուրացութիւն. խօսիչ։ 2. պղնձելիք։*

Accatto, *sm.*

Accattolico, *sm. hétérodoxe*, m. *չկրեսիկոս. հերձուածագ. ընդհանուր պետեղուկ։*

Accattóne, *sm. gueux, mendiant*, m. *մուրացիկ. պղնձելիք։*

Accavalcare, *va. surmonter. նստիմ, նստիմ ի վերայ. բարձրանալ. կռնիկան ընծեռուն. ընդարձակ։*

Accavalciare, *va. être à califourchon. կնդանիմ. պղնձիմ։*

Accavallàre, *va. surcharger. բեռնիս ծանուցս կապել. կռանել. դիրանել. կռնիկան ի ետ ընդհանուր առնիմ։ ընդհանուր։*

Accavigliare, *va. charger les chevilles de soie, etc. պատել զմանրան. նիկ առնիմ։*

Accecamento, *sm. tromperie*, f. *2. aveuglement*, m. *պատրանք. 2. կուրութիւն. ալ պատրանք. ալ. 2. ծերութիւն. անալք։*

Accecare, *va. aveugler. կուրացուցանիմ. զրկել զաչս. ծերութիւնի. ծեր. անա կինի. կնոջ ընդհանուր։*

— una finestra, *condamner, boucher une fenêtre. զդուռ պատել, ինոյ զպատուհանն ետ կնդրկելի պղնձ կնդրկ։*

— uno specchio, *ternir la glace du miroir. զհայացուցանել, նանեցուցանել զհայելին. պղնձել պետանկնդրկ, պատանուցնդրկ։*

Accecatóre, trice, *s. qui aveugle. կուրացուցիչ. ծերութենի. ծեր կնդիչ։*

Accédere, *vn. s'approcher, մերձենալ. մտանել. խօսնդրկ. խանդրկ։*

Accéffare, *va. prendre avec les dents. ունել ժանեաւք, աստիճանիք. ուշ կինիմ. պղնձ եւ ինոյ։*

Acceggia, *sf. bécasse*, f. *հնական թռչուն. * կոցար. կնդ եւ կնդ։*

Acceleraménto, *sm.* } *vitesse*, f. *արագութիւն*

Accelerànza, *sf.* } *փոյթ. ձեռ. կնդիկնդրկ. պղնձ. ինոյն. ուրտ. կնդիս։*

Accelerare, *va. accélérer. ձեռնիչ. փութացուցանիմ. կնդիկնդրկ. կնդրկ. պղնձ կնդրկ։ ինոյն կնդրկ։*

Accelerársi, *vp. se hâter, se dépêcher. արագիչ. փութացուցանիմ. ինոյն կնդրկ։ կնդրկ. պղնձ կնդրկ։*

Acceleratamente, *av. à la hâte. արագ. ձեռով. փութով. ինոյ. կնդրկ. պղնձ ինոյն. պղնձ կնդրկ։ պղնձ պղնձ. պղնձկնդրկ։*

Accelerativo, a. *accélérateur*, m. *փութացուիչ. ուրտիչ. կնդիկնդրկ. պղնձիչ։*

Accelerazióne, *sf. accélération*, f. *արագութիւն. փոյթ. պղնձ. կնդ. կնդ. կնդրկ։*

Accéndere, *va. allumer, mettre le feu. 2. fig. exciter, émouvoir. յուզանիմ. փառնչ. բորբոքիչ. 2. գրգռիչ. արծարծիչ. յուզիչ. բորբոքիչ. կնդրկ. ինոյն ինոյն. 2. եղբարձրանիմ. ինոյն. ինոյն կնդրկ. ինոյն։*

Accendersi, *vp. s'allumer. 2. naître, commencer à vivre. 3. se mettre en colère. վառնչ. 2. ծնանիչ. կնդիչ ի լոյս. 3. զայրանալ. բարկանալ. կնդրկ. ինոյնկնդրկ. 2. ինոյն. 3. ինոյն. կնդրկ։*

Accendévole, *a. combustible. զիւրայրեաց։*

Accendibile, } *կնդրկ։*

Accendimento, *sm. embrasement*, m. *բորբոքումն. վառումն. կնդիս. ինոյնկնդրկ։*

Accenditójo, *sm. bâton pour allumer. գաւազան որով յուզանին զերազուսնս. հասկնդրկ ինոյն։*

Accenditóre, trice, *s. qui allume. յուզիչ. վառիչ. կնդիչ. ինոյնկնդրկ։*

Accennamento, *sm. signe, clin d'œil*, m. *նշան. անկաթիչին. ինոյնկն. կնդ։*

Accennáre, *va. faire signe, donner à entendre. 2. commander. անկաթիչել. յուզանիմ. նշանակիչ. նշանագրացանիմ. յայտ առնել. 2. հրամայել. իշխել. կնդրկ. ինոյն. կնդ. ինոյն. կնդրկ։ 2. հնազանդ. պատուիրանք։*

— in coppe e dar in danari, *dire une chose, et en faire une autre. պլպատ ասել եւ պլպատ գործել. պետ կնդրկ ինոյն ինոյն։*

Accennatúra, *sf. signe*, m. *նշան. անկաթիչին. ինոյնկն։*

Accénno, *sm. avertissement*, m. *անկաթիչին. ազդ առնելն. ինոյնկն. կնդիչ։*

Accensáre, *va. donner à cens. ի փոխառ տալ. ինոյն. ինոյնկնդ եւ կնդիչ։*

Accensióne, *sf. embrasement*, m. *վառումն. բորբոքումն. կնդիս. ինոյնկնդրկ։*

Accénso, a. *allumé, e. յուզեալ. վառեալ. բորբոքեալ. կնդիչ. ինոյնկնդ։*

Accentáre, *va. mettre l'accent. նշանակիչ գիշանակ հնչման. * չնչանիչ. կնդիչ եւ կնդիչ։*

Accento, *sm. accent*, m. *2. parole*, f. *նշանակ հնչման. չնչ. 2. ձայն. բան. բարբառ. կնդիչ. 2. կնդ. ինոյն։*

Accentrársi, *vp. se concentrer. ժողովիչ ի միջոյին. ինոյնկնդրկ պետկնդիչ։*

Accentuáre, *va. accentuer. bien articuler. նշանակիչ գիշանակ հնչման. ազդ ածիչ զգ-*

Հեգնական. ուզիղ խօսել. բարւոք յօդուէ գրածն. խօսք ծռոտ. էրոց կիմա. եղի ինչ ինչ ծռոտ խօսել.

Accerchiare, va. entourer. 2. aller autour. լուրջ պատճ. 2. լուրջ գալ. ետ-ուրիտ. 3. ոտքս-ուիտ.

Accerchiellare, va. relier, mettre des cerceaux à un tonneau. շրջանակս դնել. վերջերից. պերջերից ինչերից.

Accertamento, sm. f affirmation, assurance, Accertánza, sf. { f. հաստատութիւն. ապահովութիւն. համոզմունք. համոզիչ խօսք.

Accertare, va. affirmer. հաստատել. ապահովել. հաստատել. հաստատուիտ առնել. համոզել. համոզիչ խօսքերով. խոստովանիլ.

Accertársi, vp. s'assurer. ապահովել. հաստատել. համոզիչ օրէնք. համոզիչ խօսք. համոզիչ խօսքերով. խոստովանիլ.

Accertamente, av. avec certitude. ապահովութեամբ. հաստատութեամբ. ներկայութեան. համոզիչ. համոզելու.

Accertazione, sf. assurance, f. ապահովութիւն. հաստատութիւն. համոզիչ խօսք. խոստովանութիւն.

Accertello, sm. (uccello di rapina) crécerelle, f. բազէ չարաձայն. թռչուն մի չարաբաստիկ. * հոգեվարած. խել ճղճղան.

Accesamente, av. ardemment, passionnément. վառեալ. բորբոքեալ. եռանդուժգին. ջերմեռանդ. ուժ ըստ.

Acceso, a, a. enflammé, embrasé, e. 2. vif, ve, gai, éclatant, e. լուցկով բորբոքեալ. 2. մեծաղդեալ, պղպեռագործ (գործ). եռանդուժ. բռնաճոռոմ. 3. ուժ, եռուտ (բնոյն). կենդանի. կենդանի.

Accessibile, a. accessible. մատչելի. դիւրին ի մատչել. եռանդուժ ջերմ. եռանդուժ.

Accessione, sf. accession, f. 2. fièvre, f. 3. surcroit, m. մատչելի. մերձենալն. 2. անդող. ջերմեռանդ. 3. յաւելուած. ստացեալ. եռանդուժ. եռանդուժ. 2. ինչ ինչ. եռանդուժ. ետ-ուրիտ. 3. ոտքս-ուիտ. վերջերից. պերջերից.

Accesso, sm. acces, m. 2. attachement à une opinion, etc. մերձենալն. մուտք. գալուստ. 2. յարելի ի կարծիս ուրոյն. լինելն ի կողմն ուրոյն. եռանդուժ. ետ-ուրիտ. 3. անդող. ջերմեռանդ. 4. ինչ ինչ. եռանդուժ. եռանդուժ. 5. ինչ ինչ. եռանդուժ. եռանդուժ.

Accessoriamente, av. successivemet. ապա յետոյ. յետ ոմիոքրէի. կարգաւ. անդէն առ ոմին. ոման ոմիոր. ոմանից.

Accessório, a, a. accessoire. յաւելեալ. ի կամաւոր վերադիր. եռանդուժ. եռանդուժ.

Accétta, sf. (con l' e stretta), hache, f. տապար. ինչ ինչ. ինչ ինչ.

Accettabile, a. acceptable. ընդունելի. համեղ. ախորժական. հաճոյական. եռանդուժ. եռանդուժ. եռանդուժ.

Accettagione, sf. { acceptation, f. ընդունելութիւն.

Accettamento, sm. { լսելիութիւն. ընդունելութիւն. եռանդուժ.

Accettare, va. consentir, accepter, recevoir. ընդունել. առնուլ. յանձն առնուլ. հաճելի. հաճանել. եռանդուժ. եռանդուժ. եռանդուժ. եռանդուժ. եռանդուժ. եռանդուժ. եռանդուժ. եռանդուժ.

— una lettera di cambio, accepter une lettre de change. ընդունել գրիչն փոխանման գրանց. յանձն առնուլ. հաճանել գրածներն ընդունելով. ի գրի. եռանդուժ. եռանդուժ.

Accettatore, sm. accepteur. 2. partial, m. ընդունող. ընդունելի. 2. եռանդուժ. առնառու. եռանդուժ. 2. եռանդուժ. եռանդուժ.

Accettazione, sf. acceptation, f. ընդունելութիւն. ընդունելն. եռանդուժ. եռանդուժ.

Accettévole, a. recevable. ընդունելի. հաճելի. հաճանալ. եռանդուժ.

Accettevolmente, av. volontiers. յանձնառութեամբ. կամաւոր. եռանդուժ. եռանդուժ.

Accetto, a, a. agréable, accepté, reçu, e. ընկալեալ. ընդունելի. հաճոյ. հաճոյական. եռանդուժ. եռանդուժ. եռանդուժ.

Acchetare, va. apaiser. յանձնառութեամբ. հանդարտացուցանել. հանդարտացուցանել. եռանդուժ. եռանդուժ.

Acchetársi, vp. se tranquilliser. հանդարտել. եռանդուժ. եռանդուժ. եռանդուժ.

Acchetazione, sf. repos, m. հանդարտութիւն. հանդիստ. եռանդուժ.

Acchiappare, va. attraper, enlever. յափշտակել. կորզել. առնել. եռանդուժ. եռանդուժ.

Acchiédere, va. demander. խնդրել. եռանդուժ.

Acchinare, va. abaisser. կռկռացուցանել. խոնարհեցուցանել. եռանդուժ. եռանդուժ.

Acchiocciolare, va. faire accroupir qn. առ գետին ի վերայ ծունգ. ծունր դնել. եռանդուժ.

Acchiocciolársi, vp. s'accroupir. գետին ի վերայ ծունգ. ի գուռն իջանել. * կիսով ծռոիլ. * գետին. ծոր ծռել օրէնք. եռանդուժ.

Acchiocciolatura, sf. entortillement, recouillement, m. գետին. ամփոփելն. ծոր ծռել օրէնք. եռանդուժ.

Acchiúdere, va. renfermer. փակել. ի ծածուկ.

Accia, sf. (lino, stoppa o canapa filata) fil, m. քուշ. ապրանք. ֆիլ ի կապոյ. եռանդուժ. եռանդուժ.

Acciabattamento, sm. bousillage, m. վարպապանի գործ. եռանդուժ եռանդուժ.

Acciabattare, va. bousiller, faire grossièrement. ի չարեւանդի գործել. եռանդուժ եռանդուժ.

Acciaccare, va. froisser. ճմռել. փշրել. եռանդուժ. եռանդուժ.

Acciácco, sm. affront, m. 2. infirmité, f. յանդիմանութիւն. նախատութիւն. 2. տկարութիւն. հիւանդութիւն. եռանդուժ. 2. եռանդուժ.

Acciajato, a, a. ferré, e, acéré, e. պատեալ երկաթով. եռանդուժ.

Acciajo, sm. acier, m. երկաթի ճաշակ. * պղպզաւոր. եռանդուժ.

Acciajuólo, sm. briquet, m. 2. voile, mouchoir de fil, m. երկաթի լուցկի. 2. ծածկոյթ. եռանդուժ. 2. ոչ. եռանդուժ.

Accialino di tromba, *sm. hense*, f. մխրճ ձագ գործ.գին որով հանձն ելը.* մաց. ֆոս. ըտ.ջ ըտ.ջ.

Acciannáre, *va. chagriner.* նեղել. ընչեքի էլդրիլ.

Acciappináre, *va. faire à la hâte.* գործել, փութով. ձեվի ելնիլ. ձեվի ելի էլլելը.

Acciáre, *va. hacher, couper en petits morceaux.* մանրել, մանր. պատառ պատառ կտրտել. ջնդիլ. ջեղ.ջեղ. ինչ.ինչ ելնիլը.

Acciarino, *sm. fusil, briquet*, m. երկաթի լուցկի. ղրդ. * հրաձգիչ. լուծիչ.

Acciaro, *sm. acier*, m. *2. fig.* սրբե, f. եր.կաթի փեվ.ոց.* պողպատ. *2. առատ. սուր. ընչ.ընչ. *2.* ընչ.ընչ.

Acciarpáre, *va. saréter.* *2.*rassembler à la hâte. ի հարեւանդի, վարկպարագի գործել. *2.* պատ պատ ժողովել. իրարենի ածելը.ընդրել. իւլ.ընդրել. *2.* ձեվի ելի ածելը.ընդրելը.

Acciarpatóre, *sm. bousilleur*, m. որ ի հարեւանդի գործ. իրարենի ածելը.իւլ.ընդրել.

Accidentále, *a. fortuit, e. accidentel*, le. պատահանդ. ինդհագէպ. յանկարծահագէպ. ըզբ.ջ. բ.ոմ ելը. իրիվ.ջ.ոթե.

Accidentalità, *sf. accident*, m. դիպատած. ըզբ.ջ

Accidentalmente, *av. par hasard.* ինդհագէպ. յանկարծահագէպ. բ.ոմ ելը. ըզբ.ջ.ով.

Accidentário, *a. a. accidentel*, le. դիպատածոյ. ինդհագէպ. ըզբ.ջ.ոթե.

Accidénte, *sm. accident, hasard*, m. *2. malheur*, m. գէպք. ի գիպաց արգասիք. դիպատած. *2. վիշտ. չարիք. պատահար. ազետ. ըզբ.ջ. *2.* վ.ոթ.ըմ. վ.ոթ.ով. իրիվ.ջ.ոթե. ֆոսը.ոճ.ըմ. ոթե. վ.ոթ.ը.

Accidentóso, *a. a. soudain, e. 2. fâcheux, se.* յանկարծահագէպ. դիպատածոյ. *2.* ծանր. ձանձրացուցիչ. բ.ոմ ելը. ֆ.ոթ.ոթ.ը. *2.* ըզբ.ընչեքի էլդրիլ.

Accidénza, *sf. accident*, m. գէպք. գիպատած. պատահար. վ.ոթ.ըմ.

Accidia, *sf. paresse, fainéantise*, f. Տուրբիրիւն. ՀԱգդասիրիւն. ինդհրելչէ. ոթ.ոճելչէ.

Accidiáto, *a. a. fainéant, e.* Տպլ. ՀԱգդասիր. ի.ոթ.ոճելիւ. ոթ.ոճել.

Accidiosamente, *av. nonchalamment.* Տուրբիրեսպէ. ոթ.ոճելիպ. ինդհրելչէ ելը.

Accidióso, *a. a. fainéant, e. 2.* Տպլ. ինդհրել. ոթ.ոճել.

Accigliamento, *sm. tristesse*, f. *air rêveur*, m. սիքրաձիրիւն. ֆ.ոթ.ոլիւն. ճանձրանալ.

Accigliáre, *va. froncer les sourcils de rage, etc.* գյուձոս ի խնդալ. սրտմտիլ. յանձել գէբիսան. սիքրել.խոժոռել. չ.ընդ.ոթ.ոխել ոճ.ոթ.ը. ֆ.ոթ.ըմ.ոթ.ը.

Accignersi, *rp. se préparer. 2. se ceindre.* գործ ածել. պիդել գէջ.ընգդել. պատրաստել. *2.* գործ բնդ ձէջ ածել. պիտանեցնել. ենիե ոթբ ձյոն ելնիլ. ճանձրանալ. ինդհրելչէ.ոթ.ը. ինդհոսիլ ելոբրիլ.ը. ենիելիւն ոթելիւն ոճ.ոթ.ը. *2.* ֆ.ոթ.ըմ.ոթ.ը.

Accignimento, *sm. préparation*, f. կազմուիլ. պատրաստութիւն. ճանձրանալ. ինդհրելչէ.

Accinigliáre, *va. orner d'un baudrier.* զարդարել (զգեստ) կամեցաս. ֆ.ըլ.ըմ ճանձրել. ֆ.ոթ.ըմ.ոթ.ը.

Accincignáre, *va. ceindre, disposer.* գօտի.

Accingere, \ անձել. պիդել. զէջիս. կազմել. ֆ.ոթ.ըմ.ոթ.ը. ճանձրանալ.

Accinto, *a, a. prêt, préparé, e.* գօտի ընդ ձէջ ածեալ. կազմ. պատրաստ. ֆ.ոթ.ըմ. ճանձրանալ.

Accio, *c. o. afin que, à ce que.* որպէս զի.

Accíoche,\ գործ պիդիցի գի. ընդ.ոթ ոճ. գի. չէ.ոթ ոճ.ոթ.ը. ինդհրելչէ.ոթ.ը.

Acciottolare, *va. paver de cailloux.* յատակել. ինդայր քարգարել. գյատական. ոթբելիւն. ֆ.ոթ.ըմ.ոթ.ը. ինդհրելչէ.ոթ.ը.

Acciuffáre, *va. prendre aux cheveux.* ածել գ.ընդաց. ոթ.ըմ.ոթ.ը ֆ.ոթ.ըմ.ոթ.ը.

Acciúga, *sf. anchois*, m. ազգ մը ձկանց.* ածխագոյն ոթբ ոթ.ըմ.ոթ.ը. (ֆոսը.).

Accivanzáre, *va. pourvoir.* Տպլիպլիել. պատրաստել. ինդհոսիլ ելոբրիլ.ը. ոթելիւն ոճ.ոթ.ը. ինդհրելչէ.ոթ.ը. — *vn. épargner qc.* խնայել. ֆ.ոթ.ըմ.ոթ.ը. ֆ.ոթ.ըմ.ոթ.ը.

Accivimento, *sm. provision*, f. պատրաստութիւն. ինդհոսիլելիւն. ճանձրանալ.

Accivire, *va. procurer.* պատրաստել. Տպլիպլիել. ինդհոսիլ ելոբրիլ.ը. ոթելիւն ոճ.ոթ.ը. ճանձրանալ.

Acclamare, *va. proclamer. 2. applaudir, battre des mains.* քարոզել. Տ.ոպել. *2.* քարոզել. գրատարել. կոխիլ.ի ձեռսդիր. ծափս Տարկանել. լալ. ինչ ելնիլ. *2.* ինչ.ոթ.ը ֆ.ոթ.ըմ.ոթ.ը. ինդհրելչէ.ոթ.ը. իւ ֆ.ոթ.ըմ.ոթ.ը.

Acclamatóre, *sm. applaudisseur*, m. գոպէ. գրատարիչ. ինչ.ոթ.ը ֆ.ոթ.ըմ.ոթ.ը. ճանձրանալ.

Acclamazióne, *sf. acclamation*, f. քարոզանք. կոպիմիւն. գրատարիւն. Տպլի գինուիմեան. գոպիմիւն. բարբառ. ոթբ.ոճելիւն. ինչ.ոթ.ը. ինդհրելչէ.ոթ.ը. ոթելիւն ոճ.ոթ.ը. ֆ.ոթ.ըմ.ոթ.ը. ինդհրելչէ.ոթ.ը. ոթելիւն ոճ.ոթ.ը.

Acclive, *a. rude, en pente. qua. à dévaler.* ժ.ոպ.ոթբ. ուռ.ոպ.ոթբ. ֆ.ոթ.ըմ.ոթ.ը. ոթբ.ոճ.ոթ.ը.

Accocáre, *va. encocher.* լարել գաղեղ. ոճ ինչ.ոթ.ը.ով. ֆ.ոթ.ըմ.ոթ.ը.

Accoccaria ad uno, *jouer un tour, une pièce à qn. խաղ ուձել գոք. խաբել. ֆ.ոթ.ըմ.ոթ.ը. ինդհրելչէ.ոթ.ը. ոթ.ըմ.ոթ.ը.

Accocculáre, *va.* (*far sedere sulle calcagna*) *faire accroupir.* ոթ.ոլ կինել. Տուձր գնել. ոթ.ոճելիւն.

Accocculársi, *vp. se baisser, s'accroupir.* կինել. ի վերայ Տեղոյ. ի գուձս իջանել. ոթ.ոճելիւն. ոթ.ոճելով ոթ.ոճելիւն.

Accodáre, *va. lier queue à queue.* կապել զպոռոս կարգաս մի միոի միոյ. ոթ.ոճելիւն.ոթ ոթբ ոթբ ոթ.ոճ.ոթ.ը. ֆ.ոթ.ըմ.ոթ.ը.

Accodársi, *vp. suivre de près.* գՏնո գնալ. ոթբ.ոճ ոճ.ոթ.ը.

Accoglienza, *sf. bon accueil, m. réception gracieuse*, f. մարգանաթիւն. ընդունելութիւն. ինչիկ.ոթ. ճիոթիւն. գ.ոթ.ոճելիւն. ֆ.ոթ.ըմ.ոթ.ը.

Accogliére, *va. accueillir graciusement. 2. ramasser, assembler. ժողովել. ընդունել բազում սիրով. մարգանաթիւն ցուցանել. 2. ժողովել. առնուլ. ֆ.ոթ.ըմ.ոթ.ը. ինդհրելչէ. ինչիկ.ոթ.ը. ոթբ.ոճելիւն.ոթ.ը. 2. ֆ.ոթ.ըմ.ոթ.ը.

Accogliersi, *rp. s'assembler. ժողովիլ. ճիոթ ելնիլ.

Accoglimentáccio, *sm. mauvais accueil*, m. *անմարդամեհամբ ընդունելութ. բէ-նեհ-նէ-նէ-նէ

ապրաշբ— կիրք. 2. ուշադրություն կիրք. 3. պերճախոսություն. ընթերցողներ. խելքի ուժերի. խոսքերի. ասույթներ.

Accompagnàrsi, *vp. s'accompagner.* ուղեկից. ընկերակից լինել. խելաց տվող. փոխանձնել կիրք. ներդաշնակ.

Accompagnatóre, *sm. compagnon,* m. 2. *accompagnateur,* m. ընկեր. ընկերակից. ուղեկից. 2. նպաստակից ընկեր երգոց. ածողներ. ընկեր. 2. ուշադրություն. հետևություն. փոխանձնել. ածող.

Accompagnatrice, *sf. compagne,* f. ընկերուհի.

Accompagnaverbo, *sm. pronom conjonctif.* կից խոսնական անուան. վանական. ներքոյալ.

Accomunagione, *sf.* (*communauté,* f. ժողովուրդ. ընդհանրություն.

Accomunaménto, *sm.* (զուգ. բնակցություն. հաղորդակից կենալ. միաբանություն. հաղորդակցություն. կցդրություն. * հաղորդակցություն. ուղեկից. ներքոյալ. ընդհանրություն.

Accomunézza, *sf. ornement,* m. 2. *commodité, occasion favorable,* f. գործ. զուգավորություն. 2. գիպող ժամ. ունի ժամանակ. ուշացնել. ընկերներ. ուղեկից. 2. հարմարություն. ներքոյալ. հանգստություն.

Accomunicàrsi, *vr. s'accommoder à quelque chose.* համաձայնել. հաղորդակցել. ընդունել. ընկերներ. ուղեկից. 2. հարմարանքներ. հանգստություն.

Accomunicàto, *sm. accord,* m. 2. *réparation,* f. հաղորդություն. ընդհանրություն. միաբանություն. 2. հաղորդություն. ուղեկցություն. ներքոյալ. 2. ընկերներ. ներքոյալ.

Accomunière, *va. parer.* 3. *préparer, mettre en état.* զարդարել. ընդունել. հաղորդել. 2. հաղորդել. բերել. զգացել. 3. պատրաստել. կազմել. հաղորդել. հանդերձել. ներքոյալ. ուղեկից. ուղեկցություն. ներքոյալ. ուղեկից. 2. ուշադրություն. ուղեկից. 3. հաղորդություն.

— uno pel di delle feste, (ridurlo a mal termine) *accommoder un homme de toutes pièces.* հարդարել. խոսել. վարել. խոշտանգել. ընդհանրություն. ներքոյալ.

Acconciarsi, *vp. se réconcilier.* 2. *se mettre en service, en condition.* հաշտել. ընդհանրություն. 2. ծառայություն ստանձնել. ուղեկից. 2. ուշադրություն ընդունելություն.

— la testa, *se friser.* ընդունել. զգեստավորել. ուղեկից ուշադրություն. ընդհանրություն.

Acconciatamente, *av. commodément.* դիպաս. անդադրում ընդունել. հանգստություն.

Acconciatóre, tricc, *s. raccommodeur, deuse.* 2. *coiffeur, feuse.* հարդարիչ. ընդունիչ. 2. զարդարիչ. զարդից գլխոյ կանանց. ուղեկիցներ. 2. ուշ ներքոյալ. ուղեկից ուղեկցություն. հանգստություն.

Acconciatúra, *sf. coiffure,* f. հետաքրքրություն. զարդ գլխոյ կանանց. ուղեկից. 2. ուղեկցություն. ընդունելություն. ուղեկից. 2. ուշադրություն. ուղեկից. ուղեկցություն.

Acconcime, *sm. restauration,* f. հարդարություն. ընդհանրություն.

Acconcio, *sm. profit,* m. օգուտ. շահ. ընդունելություն.

Acconcio, a, a. *ajusté, e.* պատշաճ. պատրաստ. հարմարավոր. զարդարված. հարդարված. ընդհանրություն. ուղեկից. ուղեկցություն. ընդունելություն. ուղեկից. ընդունելություն.

La gente è più acconcia a credere il male che il bene, *le monde est plutôt disposé à croire le mal que le bien.* մարդիկ ավելի հակված են առանձին չարին քան բարիին. ընդհանրություն. ուղեկից. ընդունելություն. ուղեկից.

Frutta, uve acconce, *des fruits ou des raisins en compotte dans le vinaigre.* միրգ. խաղող ի քացախ արկեալք, զորս եփեն եւ անոյշ գործեալ. ընդունելություն. ուղեկից.

— *av. proprement, avec adresse.* ի գեղեցկապատրաստ. ընդունելություն. ուղեկից. ընդունելություն.

Acconigliàre, *va.* (t. di mar.) *retirer et fixer les rames.* ի վեր առնել զթիսն (պատճառալին նաւուն). ընդհանրություն. ուղեկից. ընդունելություն.

Acconsentimento, *sm. consentement, acquiescement,* m. համաձայնություն. համաձայնություն. ընդունելություն. ուղեկից. ընդունելություն.

Acconsentire, va. *consentir, acquiescer à quelque chose.* համաձայնել. պատրաստել. ընդունելություն. ուղեկից. ընդունելություն. ուղեկից. ընդունելություն.

Acconsenziènte, a. *consentant, e.* համաձայնող եւ համաձայնող. համաձայն եւ համաձայնություն. ուղեկից. ընդունելություն.

Accontàto, a, a. *informé, e.* տեղեկացեալ. ընդունելություն.

Acconto, *sm. ami intime,* m. մտերիմ. ընդհանրություն. ուղեկից. ընդունելություն.

Acconvenirsi, vp. *convenir.* պատշաճել. ի գեղ գալ. համեմատ լինել. ընդունելություն.

Accoppare, va. *assommer.* հարկանել. պատաժել. ուղեկից ընդունելություն. ուղեկից.

Accoppiaménto, *sm. accouplement,* m. *conjonction,* f. զուգակից. զուգահեռություն. միաձուլություն. ընդհանրություն. ուղեկից. ընդունելություն.

— delle lettere, *épellation,* f. բերելն զհնչեցեալ նայո. ընդհանրություն.

Accoppiàre, *va. accoupler, réunir.* զուգել. շինել. կցել. միաձուլել. զուգակից. ընդհանրություն. ուղեկից. ընդունելություն. ուղեկից.

— le lettere, *épeler.* գիր գիրոյ կանել. ոտ ածել. բերել զհնչեցեալ. ընդհանրություն. ուղեկից.

Accoppiàrsi, *vp. s'accoupler, aller deux à deux.* զուգել. միանալ. երկու երկու լինել. երեմն. ընդհանրություն. ընդհանրություն.

Accoppiatóre, tricc, *s. qui accouple, qui unit.* vp զուգել. շինել. կցել. ընդհանրություն. ուղեկից.

Accoppiatúra, *sf.* conjonction, f. մերձաւորութիւն։ խոնարհում։

Accoramento, *sm.* grand chagrin, m. tribulation, f. թաղծութիւն. անձկութիւն. նեղութիւն։ հոգս. ցաւ. վիշտ. տխրութիւն։ սուգ։

Accorare, *va.* attrister. սրտմտցուցանել. տառապեցուցանել. ցաւ տալ. վիշտ. խռովեցնել։

Accorársi, *vp.* s'attrister, se chagriner. տխրել. թաղծել. ցաւ ընդունիլ. տառապիլ։

Accoratójo, *sm.* désastre qui peut affliger, m. վիշտ. տառապանք։ սուգ։

Accorazióne, *sf.* désolation, f. թաղծութիւն. տառապանք։ սուգ։ տխրութիւն։

Accoriamento, *sm.* raccourcissement, m. կարճութիւն։ համառօտութիւն։

Accorciare, *va.* raccourcir, retrancher. կարճել։ համառօտ հատանել։

Accorciatamente, *av.* en abrégé. կարճառօտապէս։

Accorciatóre, trice, *s.* abréviateur, qui raccourcit. որ կարճէ, համառօտէ։

Accorciatúra, *sf.* retranchement, m. համառօտութիւն։ կարճութիւն։

Accorciévole, *a.* qu'on peut abréger. որ կարճի է համառօտի։

Accordamento, *sm.* accord, m. conformité համաձայնութիւն։ համաձայնութեան գրած յօդուածագիր. գրոյ. յօդուածագիր. համաձայնագրութիւն։ համաձայնութիւն։ համաձայնութեան գրութիւն։

Accordánza, *sf.* (de volonté, f. միաբանութիւն։ համաձայնութիւն։ միաբանութեան գրած յօդուածագիր. գրոյ. յօդուածագիր. համաձայնագրութիւն։ համաձայնութեան գրութիւն։

Accordare, *va.* accorder. միաբանել։ յարմարել. կերպով. գնալ ազատութեան. համաձայնել. ընդունել. ասել. միաբանել. համաձայնացուցանել. պատշաճ. ախորժելի. նուագ. ախորժ. պատշաճ ձեւով. ախորժելի ձեւով. համաձայնութեան. նուագ. ախորժ. պատշաճ ձեւով. ախորժելի ձեւով։

Accordársi, *vp.* s'accorder, se conformer. միաբանել. համաձայնել. ընդունիլ. համաձայնութեան գրել. ընդունելի ձեւով։

Accordatamente, *av.* d'accord. միաբանութեամբ. համաձայնագրութեամբ. ընդունելի ձեւով։

Accordáto, *sm.* accord des parties d'un tableau, m. միաբանութիւն. համաձայնութիւն մասանց նկարուն. պէս մասերուն մէջ. համաձայնութիւն։

Accordatóre, trice, *s.* conciliateur, médiateur, trice. 2. accordeur, celui qui accorde des instruments, m. համաձայնեցնող. միջնորդ. հաշտարար։ 2. որ միաբանել գնալ. գործ. համաձայնական. դաշնակ. ուղիղ. ճշգրիտ։ 2. որ կարգի կը բերէ. ուղղող։

Accordatúra, *sf.* accord, m. միաբանութիւն. ընդունելութիւն։

Accordévole, *a.* accommodable, propre. միաբան. համաձայն. պատշաճ. ախորժելի. ուղիղ։

Accórdo, *sm.* convention, f. 2. accord, m. nuance, consonnance, f. միաբանութիւն. դաշինք. համաձայնութիւն. 2. միաբանութիւն (երգոց). համաձայնութիւն. պատշաճութիւն։

Accorgersi, *vp.* s'apercevoir. գլխ. իմանալ. ի միտ առնել. գլխուդ լրանալ. անտանել. զգալ. ճանաչել. գուշակել. ճարտարութիւնով. արհեստ. ուշէ ի ներս. ուշէն ի ներս։

Accorgévole, *a.* fin, e. խնամատար. խոհեմ. գէտ. ճարպիկ. արհեստաւոր։

Accorgimento, *sm.* prévoyance, f. խնամատարութիւն. խնամ. ուշէն ի ներս. խոհեմութիւն։

Accórre, *va.* accueillir. ողջունել. ուրախանալ։

Accórrere, *vn.* accourir, courir après, poursuivre en courant. ընդ առաջ. դիմել. հասանել. երթալ. ուրախանալ։

Accorruómo! *int.* au secours! ճառագ ի թիկունս. խոցոտեալ ի ներսինէ. ահա։

Accortamente, *av.* prudemment. խնամատարութեամբ. խոհեմութեամբ. խորագիտ. խորհրդաւոր. իմաստութեամբ. իմաստնի. խելօք. խելքով. ուշիմ։

Accortamento, *sm.* retranchement, m. կարճութիւն. համառօտութիւն։

Accortáre, *va.* accourcir. կարճել. համառօտել. ընդունելի. խոհեմ ընել։

Accortézza, *sf.* pénétration, f. խնամատարութիւն. խորագիտութիւն. ուշիմութիւն։

Accortinare, *va.* entourer de rideaux. պատել. պատնէշել։

Accórto, a, *a.* prudent, rusé, e. խնամատար. խորհրդական. խորագէտ. զգոյշ. ճարտարութեամբ. արհեստ. ուշէ ի ներս. ուշէն ի ներս։

Far —, prévenir. կանխել. զգուշանալ. ճարտարել։

Mal —, imprudent. անխնամ. անխոհեմ. անհամար։

Accosciarsi, *sp.* s'accroupir. ամփոփեալ նստել. կքել. կծկիլ։ • կկուզ նստիլ։ ծոր իւր ուշէ։

Accostamento, *sm.* approche, f. 2. familiarité, f. մերձենալն։ 2. ընտանութիւն. քաղաքավարութիւն։

Accostánte, *a.* souple. 2. approchant, e. պատրաստ կալուած։ 2. նմանն. մերձաւոր. համաձայն։

Accostáre, *va.* approcher. մերձեցուցանել։

Accostársi, *vp.* s'approcher. 2. s'allier. մերձենալ. մտալել։ 2. դաշինս կնքել. դաշնաւոր լինել։

— al parer degli altri, suivre l'opinion de

qn. յարել է կարծիս, գՏնա երթալ կարծելագ ուրաք· ակնարկեին ինձանէ ասել· պիտի՝ ենթադրել։

Accostatamente, *av. à côté· մերձ· կից։*

Accostatúra, *sf. liaison, f. յարելը· կցելը, կապ· ակնարկելը· ակն։*

Accostèvole, *a. liant, e, affable. վեհ· քաղցրախօսիլ· հաճոյ։*

Accosto, *av. auprès. մերձ· մօտ· հակառակ· ընդդէմ· հանդէպ։*

Accostolato, *a, a. fait à côté. է կողմանի գործեալ· պատրաստեալ։*

Accostumáre, *va. accoutumer, instruire. վարժել· կրթել զ.ստանձնել· հրահանգել· ինդրանքել· իրավարկել· ենդրկելել· ուսուցանել։*

Accostumársi, *vp. s'accoutumer. սովորել· կրթել զանձն· ստանձել· ուսուցանել· ենդրկելել· սովորել ենթադրել։*

Accostumatamente, *av. à l'ordinaire, par habitude. ըստ սովորութեան· սովորութեամբ· որպէս օրէն է· որպէս սովոր է· սովորական։*

Accotonare, *va. friser du drap. յօրինել գաւաթեայ· ըստ ոլորման թարմանի։*

Accotonatóre, *sm. qui frise le drap. յօրինիչ գաւաթեայ· ըստ ոլորման թարմանի։*

Accovacciarsi, *vp. se tapir, se tenir cachè. ընկողմանել· դալարել· ծածկել· թագչել· ծածկել· ծոր ընել· ծռել· ծռիլ· ենթադրել։*

Accovigliársi, *vp. se tapir, se tenir cachè. ընկողմանել· դալարել· ծածկել· թագչել· ծածկել· ծոր ընել· ծռել· ծռիլ· ենթադրել։*

Accovonáre, *va. gerber, mettre en gerbe. կապել· արդս· ոլորել· ոլորիլ դարձուածք։*

Accozzamento, *sm. amas, m. կոյս· ընդհանրութիւն· ժողովուրդ· ամբոխ։*

Accozzáre, *va. amasser. կուտել· ժողովել· ընդհանրել· ոլորել։*

Accozzársi, *vp. s'accompagner. 2. se trouver ensemble. 3. s'attacher au combat. միաբանել· ընկերակից լինել· 2. ժողովել· յանդիպիլ, հասանիլ լինել· 3. կռուել· ոտքով մարտնչել· ոչ ձիով ընել· 2. դուրս ելել· ոչ ձիով ընել։*

Accozzatúra, *sf. amas, m. ընդհանրութիւն· ընդհանրութիւն։*

Accreditáre, *va. accréditer. ճշմարիտի ցուցանել· յարել· բարձրացուցանել· պատկառելի ընել· ընդունելի լինել։*

Accreditársi, *vp. s'accréditer. ճշմարտել· առնահի լինել· բարձրանալ· ընդունելի լինել։*

Accrescére, *va. accroître. ամենացուցանել· առաւելցուցանել· ընդարձակել։*

Accrescenza, *sf. accroissement, m. ամենացուցանելիք· առաւելցուցանելիք· ընդարձակելիք։*

Accrescitivo, *a, a. augmentatif, ve. ամենացնիչ· բազմացուցիչ· ընդարձակիչ։*

Accrespáre, *va. plisser. ծալել· խորշոմով ժողովել· գալարել· պատրել· պատրիչ· ծոր ընել։*

Accrespatúra, *sf. ride, f. խորշոմ· կրճիպուած· պատրում· պատրում։*

Accubitóre, *sm. (colui che presso gl' imperadori d'Oriente giaceva vicino al Principe, per la di lui sicurezza) accubiteur, m. անձնապահ· հոգատար· ենթակայ· օգնական։*

Accudire, *va. avoir soin. փոյթ ունել· խնամ առնել· հոգածութիւն ընել· պատրաստ ընել։*

Acculársi, *vp. rester les bras croisés, se mettre à son aise. 2. fig. (modo scherzoso) se loger. նստիլ· անդադ գտոյգ կալ· 2. յանկիլ· ապաստել· իջևան ենթադրել· օթևան ընել· պատրաստ ընել։ 3. ընդունել։*

Acculattáre, *va. donner le casse-cul. ընդ գետին շպրտանել· պատրաստ ընել· ենթադրել։*

— *le panche, être oisif. գաւազի կալ· ոչ անելի օթևան ընել։*

Acculattársi, *vp. donner du cul par terre. ընդ գետին շպրտանել· պատրաստ ընել։*

Accumolare, *va. accumuler. կուտել· ընդհանրել· ժողովել· բազմացնել։*

Accumulamento, *sm. (accumulation, f. կուտելագործ· ընդհանրութիւն։*

Accumulánza, *sf. (action. ընդհանրութիւն։*

Accumulatóre, *va. accumuler. ընդհանրութիւն· դիզանել· կուտել· ընդհանրել։*

Accumulatamente, *av. en abondance. յառատութեան· առատապէս։*

Accumulatóre, *sm. accumulateur, m. որ կուտէ։*

Accumulazione, *sf. accumulation, f. կուտելագործ։*

Accuratamente, *av. exactement, diligement. փոյթով· ջնդիւ· զգուշութեամբ· ջնդիւ· բազում հաւատարմութեամբ։*

Accuratézza, *sf. exactitude, diligence, ponctualité, f. փոյթ· ջան· խնամ· զգուշութեան· մտադրութեան· ջնդիւ· հաւատարմութեան։*

Accurato, *a, a. soigneux, se. attentif, ve. զգոյշ· փոյթ· մտադիր· ջանասէր· ուշադիր· ջնդիւ· հաւատարիմ։*

Accúsa, *sf. accusation, plainte, f. չարախօսութեան· ամբաստանութեան։*

Accusábile, *a. accusable. ամբաստանելի· ենթակայ չարախօսութեան։*

Accusamento, *sm. imputation, f. ամբաստանութեան· զրպարտութեան· չարախօսութեան։*

Accusánte, *a. accusateur, m. qui accuse. ամբաստան· չարախօս· զրպարտող։*

Accusáre, *va. dénoncer, accuser. 2. avouer. 3. reprocher quelque défaut. ամբաստանել· չարախօսել· զրպարտել։ 2. խոստովանիլ լինել։ 3. նշանակել· յանդիմանել։*

Accusatívo, *sm. (nom. ենթադրութեան։*

Accusatóre, *sm. (qui accuse) accusateur, m. ամբաստան։*

ինդե. ընկեռաբ ռեռլնկեռե. 3. ռաբրլռոնե. ինռ-նե ընկեռե.

— ricevuta d'una lettera, *accuser réception d'une lettre*, յայտ առնել նեռե ընկա-լոյ գիռռաքղե. ներռոռղ ռլռըլնե ռնիլռեռնե.

Accusarsi, *vp. s'accuser*, ինգռպիր լինել, ան-ձին առգառանել, գանձե. ինռոնիլ ռռռ-լըռ-նոե.

Accusativo, *sm. accusatif*, m. չորրորդ կամ հինգերր փոփոռութ. * հինգերական. ռռռոլ.

Accusatore, *sm. dénonciateur*, m. ամբաս-տան. գառաքագ. լնեվռոնգ. ղռնռոց. ներռե-գիր եռնռոց.

Accusatório, a, *a. accusatoire*. ամբաստան. ամբաստանական. լնեվռլիկ.

Accusatrice, *sf. accusatrice*, f. ամբաստան, գառաքագ կին. լնեվռնգ. ղռնռնգե.

Accusazioncella, *sf. accusation légère*, f. թե-ռեին, փոքր ամբաստանութիւն. ինե-նի լնեվռոյնի.

Accusazione, *sf. plainte*, f. ամբաստանու-թիւն. ռրռռանգի. չարաքռռռութիւն. լնեվռ-յնի. լնեվռե. ներռոնգիլ.

Acefalo, a, *a.* (senza capo) *acéphale*. ան-գլուխ. գռռլռեղ. ոի ռեր.

Aceraja, *sf. forêt d'érables*, f. հաղռռո պռե-բայ. ինեռռեղռոլռեղե.

Acerbamente, *av. prématurément. 2. cruel-lement*. ռռռբռռռռ. 2. գառնռռպե. ռռռռ-գռռոյն ձևռռռ. խռռպռռ. ռնգիլռռնեռռն. վռեքնիռռե. ոի ներնիռռ. ոի ռռճռռլ. 2. ներե-ռիռռե. գռռլռնլռե. ներռիլե եղե.

Acerbetto, a, *a. verdelet*, *e. 2. qui fait un peu le difficile*. փոքր ինչ խակ, գառնա. 2. փոքր մի խիռռ. յռռկռռ. ռլ գռռլռռե ևռռ ներռե. եռլնեվ. 3. ինքռռնիկ. նռեռռ. ինքռռ.

Acerbezza, *sf. aigreur*, f. 2. *reserve*, f. գնռռ-ռութիւն. թերռռռութիւն. գառնռռութիւն. խակռռութիւն. 2. ռռձռռռռռ լինելն. զգռռ-չռռնիլռեն. երկիւղ. ռներեղնե. ռներնիլե. ևռռլնեե. եռլնեվե. 2. ևնռիլռռ-ռե. հերռռ. ենռռեռռ.

Acerbire, va. *aigrir. pourrissez-gâter*, գառ-ռըլնիռե.

—, *vn. s'aigrir. pourrissez*. գառըլնե.

Acerbità, *sf. âpreté*, f. գառնռռնութիւն. խռռ-ռռութիւն. գռռռնիլե. եռլնեվե.

Acerbo, a, *a. vert*, *e*, *pas encore mûr*, *e. 2. fig.* (tenero d'età) *très-jeune. 3. cruel*. գառն. գնռռ. ռռռռռռ. փոքր. գառնռռ, խռռռ-խակ. 2. ռռռռռռ. ռռռնռռ. 3. ռռռռգռռռ. ռռգռռռռ. խիռռ. ռռռե. ռներռե. ռներե. եռ-լե. ինե. ևռռ. ներնիլռեռե. 2. ինեռ. ըլըե. 3. ըռռեռ. ռերռռռերռե.

Acero, *sm. erable*, m. հաղռ. ռեռռեղռռռ ռլռեռ-ռեռռեղռռռ.

Acerrimo, a, *a. très-fier*, *e*, *très-rude*. գռռ-ռռռռգռռե. ըռրկռգռռե. խռռռգռռե. ռռռռռ կռգռռե. ղռնռե ռներռե. ռերռ. ևռեռռ ներռե-ռռ.

Acertello, *sm.* (uccello di rapina) *crécerelle*, f. բռգռ չռռռռռգռռ. եռգռռռ ինե յռռերը-ռռռիլ. * հռճռռռռռ. ևռե եռգռռռ.

Acervo, *sm. tas*, m. կոյռ. եըռլնե.

Acetabolo, *sm. vinaigrier*, m. ռռռռռ քռռ-ռռռռռ.

Acetábulo, *sm.* գռեռռ. ռներե գռռռե.

Acetáto, a, *a. aigre*. կծռ. ըռրկ. ռներռե. ներե. ինե.

Acetire, *vn. s'aigrir*. գառնռռ, ևռ. լինել. գռռ-գռռե. ռերռիլռնեռե. ևռլնեվռե.

Acéto, *sm. vinaigre*, m. քռռգռե. ռներե. ևռռլ.

Acetósa, *sf.* (erba) *oseille*, f. ըրբռռռռռիկ. ռ-ռռռռ ռ-ռռլռռե.

Acetosélla, *sf. oseille sauvage*, f. ըրբռռռռ-ջռիկ վռռրիկի. ևեռռռռի ռռռռռ ռ-ռռլռռե.

Acetosità, *sf. acidité*, f. շռռ ռռռգռռռռ. ըրբռռռռռիլռեռե. ևռլնեվռե. ռիռռլե.

Acetóso, a, *a. acéteux*, *se*, *acide*. կծռռ-ըրբռռ. ևռլնե. հռռիլ.

Achitto, *sm.* (al giuoco) *acquit*, m. ռռռռ-ջեռն շռռռռռռ գեռռռիկի յռռռռռռռռռ գըռ-գռռի ռռգռռռե. ռիլեռռռ ռյռռռռռռռռ ևլ ռռ-ռռռե.

Acidétto, a, *a. aigrelet*, *te. փոքր ինչ թռռռ-ևռլնե.

Acidezza, *sf. acidité*, *âpreté*, f. ըրբռռռռռիլռեռե.

Acidità, (ինեռ. կծռռռռռիլռեռե. ներռելնե.

Acidítade, (ևռլնեվռե.

Acidítate)

A'cido, a, *a. acide*. ըրբռռռ. կծռռ. ըրբռռռ-նի. գռռռռ. ըռրկ. ևռլնե. ներռե. ներե. հռռիլ.

Acidulo, a, *a. acidule*. ըրբռռռռիկ. փոքր մի ըրբռռռ. քռռգռ ևռ. ըրբռռռ. ռռռրժելի. հռյ-ևռլ. ևռլնեվռ. ևռլնեվռե.

Acidúme, *sm. les acides*, m. pl. ըրբռռռ իրգ-ևռլնե նեռռռ.

A'cino, *sm. grain de raisin*, m. 2. *pepin de raisin*. գռռռռ, հռռռ իռռգռռգ. 2. ըրբռռ. ևռռռռռռռնեռի-ինիկներ. 2. ևռռռռռռ ևռեռռռեռի-ներ.

Acinóso, a, *a.* (pien d' acini) *qui a beau-coup de grains de raisin*. բռռյմռռհռռռ լի հռռռռ. ըրե ռռռեռի ևռռռռռ ռռռեռե). ռռռ-ռեռե.

A'co, *sm. aiguille*, f. ռռեղե. ենռե.

Acónito, *sm.* (erba velenosa) *aconit*, m. ռևռռռռռռռռ. ևռռևռռռռ ներ.

A'cqua, *sf. eau*, f. 2. *pluie*, f. ջռռր. 2. ռռ-ռռռե. ռռռ. ռ. ռռ. 2. ևռռռռռ.

Voler vedere nell'— chiara, *vouloir voir la fin d'une affaire*. գռռնլռռ ռեռռռեե գլռռռ-ռռռ գործդե. հռռռռռգործիլ ռիռռլե. ցլռռռռռռ գործդե. իլե ռռռռռռռռռ ռռռ-ռռեռռռե ևիռռե. ռռռռռռ ռերևռռեռե.

Star fra le due acque, *nager entre deux eaux*. յերկռռռ հևռռ, յերկռռռ միռռ կռգռռ. ի վռռռռի եռ ի ռռռռռևռռռռ կռռ. ևռռ ձիեր ևռռևռռռռռ ռլռռե. ռիռռլե ռլռռե.

Batter l' — nel mortajo, *Far un buco nell'—*, *battre l'eau*. գՀռգռե ռռռռեղ. ի հռռր գռեղ. ի ըրբռռռռռռ. ևռռռռռռռռռ ըռռռ ըռեռիլ. ռռիռռռռռ ևռռռ ռռռռռռռռռռռ. գռռր ռռռռռռռռռռռ ռշ-ևռռռռե. ռշե ևռեռ ևռեեռե.

Venir l'— alla bocca, *venir l'eau à la bouche, exciter l'appétit. փռռռռռե յռռռ. ռռռռ-ռեե. ռռնռռռռռ. ևռռևռռ. ևռևռռռ ևեեռե. ռռչռռռռե ռռռեռռռ ռեռռե.*

Lavorar sott' —, *travailler sous main*. գռռռ. ի ռռռռռլ գործել. ռռռռ ռեըռռռռ ռռռ ևռե-ևռռևռռ. ևեռլնե ռեր եե ևեռռռե.

Far —, *faire son eau. 2. faire eau*. 3. *faire de l'eau. միռել. * ջռռր ի ռռռեե. 2. ջռռր ինեռռռռ ըռգռռռնել. ռռռռռել ջռռյ ինռռռ. 3.

երջիալ պիղոյ. Համիարել գիաւթս քաղցունս. --- *սեռոհթ. 2.* --- *սլմհ. կիպ սաալնհոնթ. 3.* --- *սլմհ. պեռեքթ.* --- *յայլ կիրնթ.* --- *սլմյս կիրնթ.*

— concia, *eau sucrée.* *աւշարակ· կերեքին· բաժանիլ ջուր.* — da partire, *eau-forte,* f. *կիպիչ ջուր· բաժանիլու ջուր.* — d'angioli, *eau d'ange,* f. *ջուր անուշ· ջուս. ինկլես գեղեցկութ.* — *գեղացում.*

— d'inglesi, *eau d'ange,* f. *ջուր անուշ· ջուս. ինկլես գեղեցկութ.* — *գեղացում.*

— di latte, *petit lait,* m. *շճակի կամիին· գիներ* --- *յայլ.*

— di mare, *bleu de ciel,* m. *կապուտակ գոյն· գմնաղոյն սկսնագոյնն երկինքի.* *պետ հալէի· կիշե հալէ.*

— marina, *aigue-marine,* f. *կապուտակ· սեռ քիչ պատուական.* *պէր նեվ գեղեցիկ.*

— morta, *marécage, marais,* m. *ջրելեզի.* *ջուր կայուն. մարդ. յճակ* --- *յայլ կիրնթ.*

— nanfa, *eau de fleur d'orange.* *ջուր նռդկանց պարտեզի. գերնոնթ. ելեյնի* --- *յայլ.*

— regia, *eau régale,* f. *արքունի ջուր· պէր նեվ գեղեցիկ.*

— rosa, rosata, *eau rose,* f. *վարդաջուր· կնոջ* --- *կնոջ. հայ վերք.*

Acquacchiare, *vn. perdre les forces.* *պարտանել· կրանել· լուծանել.* *գեղեցկութեան տնտեսիս· ինայնութիւնս գեղեցիկ.*

Acquaccia, *sf. mauvaise eau,* f. *ջուր յանիլ, ապականեալ· գեղեցիկ· գեղեցիկ* ---

A'cqua cedrata, *sf. aigre de citron,* m. *աւշարակ ի կիտրոնէ· աւշարակ· սպրդ գնելու.* --- *գեղեցիկ· կիտրոնէ.*

Acquacedratojo, *sm. limonadier,* m. *կազմիչ եւ վաճառիչ աւշարակաց ի կիտրոնէ· վաճառիչ աւշարակաց· սպրդ գնելու.* --- *գեղեցիկ· կիտրոնէ.*

Acquajo, *sm. évier,* m. *առաջ. խորտակի սպասեցի ջուրց· գեղեցիկ· ջնդանոցին* --- *գեղեցիկ.* Andarsene pel buco dell'—, *fig. maigrir insensiblement.* *սպառ սպառ մարել· պղտոր պղտոր. կիտանիցի գոգանոցանէն.*

— a, a. *qui conduit l'eau.* *որ ածէ ջուր.* --- *կերեքին.*

Acquajuolo, *sm. appréteur,* m. *փայլեցուցիչ կերպասաց. գեղացուցիչ գերասին հերեքի· գեղեցիկ եւ ներկիչ.*

— a, a. *aquatique.* *ջրային· ջնդանոց. ջրայնին.* --- *գեղեցիկ· հայ.*

Acquare, *va. arroser.* *ջուր տալ· առատնել.* --- *ջրել.* --- *հայ վերք.* --- *գեղեցիկ.*

Acquartierarsi, *vp. se loger.* *պատեհիլ· գտնուիլ· գեղեցիկ.*

Acquarzente, *sf. eau de vie,* f. *յայն· աւզի· գեղեցիկ· (ըռեքը).*

Acquata, *sf. aiguade,* f. *ջուրհարք· պատրաստուած ջուրց ջուրց վասն պիտոյից նաւատ. 2. ջրհաւազան, տեղի ջուրց նաւուն. կիպ հեղի տլշան հոսիլ է* --- *գեղեցիկ· 2. կիպհոնթ* --- *գեղեցիկ հերեքի· գոյն ինչուան գիներ գոգ.*

Acquatico, a, *a. aquatique.* *ջրային· ջնդանոց. գեղեցիկ· հայ.*

Acquatile, *a. aquatique.* *ջրային· ջնդանոց. գեղեցիկ· հայ.*

Acquativo, a, } *a. aquatique.* *ջրային· ջնդանոց. գեղեցիկ· հայ.*

Acquato, *a. (vin) trempé, mêlé d'eau.* *ջրախառն (գինի)· սպրդ· (չերոզ).*

Acquattarsi, *vp. se tapir.* *սեղմիլ· գաղտ. չերեքիլ· գեղեցիկ.*

Acquavite, *sf. eau de vie,* f. *յայն· աւզի· գրոնթը· (ռոնը).*

Acquaviva, *sf. eau de source,* f. *ջուր կենդանի· ջուր յանկան սպրդեն· գեղեցիկ· հայ· գեղեցիկ· գեղեցիկ.*

Acquazzone, *sm. (gran rovescio di pioggia), lavasse,* f. *սեղացատպատի.* --- *գեղեցիկ.*

Acquazzóso, a, *a. pluvieux, se.* *յի անձրեւոտի. անձրեւոտին. հայ վերք.*

Acquereccia, *sf. aiguière,* f. *առաջի ջրոյ. առաջ.* --- *գեղեցիկ· ջրարան.*

Acquerélla, *sf. petite pluie,* f. *գոյգն, ինչ. ինչ անձրեւ· յայդ· չայդ· գեղեցիկ· ինչ հայ վերք.*

Acquerellare, *va. peindre en détrempe.* *նկարել ջրախառն գրանկարս.* --- *գոյս ինչ հայ վերք.*

Acquerello, *sm. détrempe,* f. *գրանկ ջրախառն. լուծեալ ջրով.* --- *գոյս* ---

Acquerügiola, *sf. petite pluie,* f. *գոյգն անձրեւ· յայդ· գեղեցիկ· գեղեցիկ· ինչ հայ վերք.*

Acquetáre, *va. tranquilliser.* *հանդարտեցուցանել· հանգստացնիմ· բանդիտանգրհամ.*

Acquétta, *sf. petite pluie,* f. *յայդ· գեղեցիկ.*

Acquicélla, *sf. petit ruisseau,* m. *առուակ· գրհաջիչ· հայ.*

Acquidóccio, *sm. aqueduc,* m. *ջրմուղ· խողովակ.* --- *գեղեցիկ· բանի հայ· գրհ.*

Acquidóso, a, *a. aqueux, se.* *ջրային· խանաւ. ջրարբի.* --- *գեղեցիկ· ներկիչ.*

Acquidótto, *sm. aqueduc,* m. *ջրմուղ* --- *գեղեցիկ· բանի հայ.*

Acquiescènza, *sf. acquiescement,* m. *գիրաւթիւն· համաձայնութիւն· գեղեցիկ· բանիլիչ.*

Acquiescere, *vn. se tranquilliser.* *հանգստանել· գիրամել· հանգիլ· համաձայնել· գեղեցիկ· լռհոնթ· գեղեցիկ· բանիլ. գեղեցիկ· գեղեցիկ.*

Acquietáre, *va. calmer.* *հանգստացանել· հանգստացուցանել· գեղեցիկ· բանհանգիստացնիմ· գեղեցիկ.*

Acquirènte, *a. acquéreur,* qui *acquiert,* m. *առաջիչ· առաջող· գեղեցիկ· հայ.* --- *գեղեցիկ· գեղեցիկ գեղեցիկ.*

Acquisizione, *sf.* } *acquisition,* f. *առաձին.*

Acquistamento, *sm.* } *առաջացուած.* *գեղեցիկ.*

Acquistáre, *sm.* } *հայ վերք.* *գեղեցիկ.*

Acquistábile, *a. qu'on peut acquérir.* *զոր լիպիի է առաձալ· առաձալի· գեղեցիկ· գեղեցիկ.*

Acquistatóre, *sm. acquéreur,* m. *առաջիչ· առաջող· հայ.*

Acquistatrice, *sf. celle qui acquiert.* *առաջիչ· հայ.*

Acquistévole, *a. que l'on peut acquérir.* *զոր լիպիի է առաձալ· առաձալի· գեղեցիկ.*

Acquisto, *sm. acquisition,* f. *առաձալի· առաջացած. յայդ· գեղեցիկ· գեղեցիկ· գեղեցիկ.*

Acquitrino, *sm. marais,* m. *ջրաչելեզի.* *հայ· գեղեցիկ· հայ. գեղեցիկ· գեղեցիկ· գեղեցիկ· գեղեցիկ· գեղեցիկ· գեղեցիկ.*

Acquitrinóso, a, *a.* *marécageux, se.* Ճահճ-ային. ՃԱՀՃԱՐԱԿ!

Acquolina, *sf. dim.* *petite pluie,* f. դղդի անձրև. ցաւղ. ՀԵՔԵԹԻԹ.

Gli viene l' — in bocca, *l'eau lui vient à la bouche.* ախորժե. ցանկալ չոյժ. ՀԱՂԵՑԸ ՀՈՒՐԸ.

Acquosità, *sf.* *humeur aqueuse* , f. ջրի հիւթ. խոնաւութիւն. ՀԵՂՈՒԿ.

Acquóso, a, *a.* *aqueux, se.* ջրի. ջրային. ՀՈՒՄ. — ՀՈՒ. ՀԵՂ.

A'cre, *a.* *âcre, piquant, e.* կծու. [ծխ]ոտ. [ծխ]ոտ ոգի տուող. ցաւոտ. խոտ. ՀԱՏԻ. ՀԱՀ. ՀԱՀԱՒ.

Acremente, *av.* *âprement.* խոտի. ՀԱՀՈՒԹԻՒ.

Acrezza, *sf.* *aigreur* , f. կծու[թիւն]. [ծխ]ոտ[թիւն]. դառնութիւն. խոտութիւն. ՀԱՀՈՒԹԻՒՆ. ՀԱՀԱՒԻ. ՀԱՀՈՒԹԻՒՆ.

Acrimonia, *sf.* *acrimonie,* f. կծու[թիւն]. [ծխ]ոտ[թիւն]. խոտութիւն. ՀԱՀՈՒԹԻՒՆ. ՀԱՀԱՒԻ. ՀԱՀՈՒԹԻՒՆ.

Acrimonico, a, *a.* *corrosif, ve.* ակռ. կծու. [ծխ]ոտ. դառնութ. ՀԱՀՈՒԹ. ՀՈՒՄ. ՀԱՀԱՒ.

Acrità, *sf.* *aigreur* ,f. կծու[թիւն]. [ծխ]ոտ[թիւն]. ՀԱՀՈՒԹԻՒՆ.

Acrócomo, *sm.* (chi ha i capelli lunghi), *acrocome,* m. երկայն մազեղ. ՀԱՀԱՐԱԿ ՀԱՀԱՐ ՀԱՀԱՐ.

Acromático, a, *a.* *achromatique.* անդոյն (աթոյի). ԱՆԵՐԵՒ (ՀԱՀԵՒ).

Acróstico, *sm.* (componimento poetico nel quale le prime lettere d'ogni verso formano nomi, etc.) *acrostiche,* m. յաճախ բանիւ պոյ իւրաքանչիւր կողմայ առաջին տառեաց գիրք կազմեն գոնուն պիտոյիկ վասն որոյ իւրեն բանդեն. ԱՆԵ ՆԵՒ ԼԻՐ.

Acrotério, *sm.* (piedestallo), *acrotères,* m. pl. պատուանդան, խոյիսոն սեանց. ԱՆԵՒ, ՀԱՀԱՒԻ ՀԱՀՈՒՆ.

Acuire, *va.* *aiguiser.* սրել. ՀԱՀԵՒԱՀԵՒ.

Acuità, *sf.* *pointe,* f. սրու[թիւն]. ՀԱՀՈՒ. ՀԱՀՈՒ. ՀԱՀՈՒ. — ՀԱՀ.

Aculeo, *sm.* *aiguillon* , m. խիւան. խոյիսոն. ակռ. ՀԱՀՈՒ. ՀԱՀԵՒ. ՀԱՀԵՒԱՀԵՒ.

Acume, *sm.* *pointe,* f. *Fig.* *pénétration,* f. սրու[թիւն]. ՀԱՀՈՒ. ՀԱՀՈՒ. ՀԱՀՈՒ. *Fig.* խոյաղխոտ[թիւն]. խիւանու[թիւն]. — ՀԱ. ՀԱՀԵՒԱՀԵՒ. ՀԱՀՈՒՆ. *Fig.* — ՀԱՀԵՒԱՀԵՒ. ՀԱՀԵՒԱՀԵՒ.

Acuminato, a, *a.* *acumine, e.* սրեալ. սուր. ՀԱՀՈՒ ՀԱՀՐԻՒ. ՀԱՀՐ. ՀԱՀԵՒ. ՀԱՀԵՒ.

Acustica, *sf.* (dottrina del suono), *acoustique,* f. *science* ՀԱՀԵՒՀ ՀԱՀԵՒ. ՀԱՀԵՒ.

Acutamente, *av.* *finement.* խիւանու[թիւ]. ՀԱՀՈՒՆ[թիւ]. խոյաք. ՀԱՀԵՒ. ՀԱՀԵՒԱՀԵՒ. ՀԱՀԵՒԱՀԵՒ.

Acutezza, *sf.* *pénétration,* f. խիւանու[թիւն]. խոյաղխոտ[թիւն]. ՀԱՀՈՒՆ[թիւն]. ՀԱՀԵՒԱՀԵՒ. ՀԱՀԵՒ.

Acuto, a, *a.* *pointu, e.* սուր. ՀԱՀՈՒ. սրեալ. ՀԱՀՈՒ. ՀԱՀԵՒ. ՀԱՀԵՒ.

Acuziángolo, *a.* *acutangle,* m. սուր. սրանկիւն (երեքանկիւն). ՀԱՀՈՒ[թիւ] ՈՒՆԵ. ՀԱՀԵՒ-ՀԱՀԵՒ.

Ad, vale *a,* aggiuntavi la lettera *d* per miglior suono, quando s'incontra in altra vocale. *a. p. j. ա.* ՀԱՀ.

Adacquamento, *sm.* *arrosement,* m. ոռոգում. ՀԱՀԵՒ.

Adacquare, *va.* *arroser.* ջուր տալ. ոռոգել. ՀԱՀՈՒՆ. ՀԱՀԵՒ. ՀԱՀԵՒ. ՀԱՀԵՒ.

Adagiare, *va.* *accommoder.* դիւրել. անդորդացուցանել. դիւրու[թիւն]. քարի առնել. ոգին. ՀԱՀԵՒ[թիւն]. ՀԱՀՈՒՆ[թիւն]. ՀԱՀԵՒ.

Adagiarsi, *vp.* *prendre ses aises.* խոյամ դիւրու[թիւն] գոն գոնել. անձդիւրս լինել. քան անձին դիւրի գնալ. ՀԱՀՈՒ ՀԱՀԵՒ. ՀԱՀԵՒ. ՀԱՀԵՒ. ՀԱՀԵՒ.

— dentro, *satisfaire sa curiosité.* Ճաշել գիւր կամ. Ճաշակել յօժարու[թիւն]. յոյժ գանկալ[թիւն]. հաւնիլ. գանկալ[թիւն]. ՀԱՀԵՒ[թիւն]. ՀԱՀՈՒՆ[թիւն]. ՀԱՀԵՒ. ՀԱՀԵՒ. ՀԱՀԵՒ.

Adágio, *av.* *lentement, commodement.* ժողովով. Ճանդարտիկ. Ճանդարտ. դիւրաւ. ՀԱՀՈՒՆ. ՀԱՀ. ՀԱՀԵՒ. ՀԱՀԵՒ. ՀԱՀԵՒ. ՀԱՀԵՒ. ՀԱՀԵՒ. ՀԱՀԵՒ. ՀԱՀԵՒ.

Adamante, *sm.* *diamant,* m. ադամանդ. ԼԻՆ.

Adamantino, a, *a.* *de diamant.* ադամանդեայ. ԼԻՆԵՒ.

Adamita, *sm.* (specie d'eretico), *adamite,* m. ադամեան ադամեացիք. ՀԱՀՈՒՆ ՀԱՀԵՒ.

Adasperare, *va.* *fâcher.* զայրացուցանել. խոտացուցանել. ՀԱՀԵՒԱՀԵՒ. ՀԱՀԵՒԱՀԵՒ.

Adastársi, *vp.* *s'amuser.* զբաղել. ՀԱՀԵՒ. ՀԱՀԵՒՀԱՀԵՒ. ՀԱՀԵՒՀԱՀԵՒ.

Adastiare, *vn.* (aver astio) *envier, avoir de l'envie.* նախանձել. ՀԱՀԵՒԱՀԵՒ.

Adattábile, *a.* *propre.* պատշաճ. դիպող. ՀԱՀԵՒ. ՀԱՀԵՒՀԱՀ. ՀԱՀԵՒ.

Adattamento, *sm.* (adaptation, f. յարմարում. ՀԱՀԵՒ.

Adattánza, *sf.* (pace) պատգամ[թիւն]. յարմարում. ՀԱՀԵՒՀԱՀԵՒ. ՀԱՀԵՒԱՀԵՒ.

Adattáre, *va.* *adapter,* պատգամել. յերիւրել. յօրինել. յարդարել. ՀԱՀԵՒՀԱՀԵՒ. ՀԱՀԵՒՀԱՀԵՒ. ՀԱՀԵՒՀԱՀԵՒ. ՀԱՀԵՒՀԱՀԵՒ.

Adattársi, *vp.* *s' accommoder.* յարմարել. պատգամել. միաբանել. նմանիլ. ՀԱՀԵՒՀԱՀԵՒ. ՀԱՀԵՒ.

Adattazione, *sf.* *adaptation,* f. պատգամ[թիւն]. յարմարում. յարդարում. ՀԱՀԵՒ. ՀԱՀԵՒՀԱՀԵՒ. ՀԱՀԵՒՀԱՀԵՒ.

Adátto, a, *a.* *convenable.* պատշաճ. դիպող. ՀԱՀԵՒ. ՀԱՀԵՒ. ՀԱՀԵՒՀԱՀԵՒ.

Addanajáto, a, *a.* *pécunieux, se.* ընչաւէս. ՀԱՀԵՒ.

Addársi, *vp.* *s'adonner.* ասել գանձն. պարապել. զինս լինել. ՀԱՀԵՒԱՀԵՒ ՀԱՀԵՒ. ՀԱՀԵՒ ՀԱՀԵՒ.

Addebolimento, *sm.* *faiblesse* , f. տկարա[թիւն]. ՀԱՀԵՒ. ՀԱՀԵՒՀԱՀԵՒ.

Addebilire, *va.* *affaiblir.* տկարացուցանել.

Addebolire, (ՀԱՀԵՒՀԱՀԵՒ. ՀԱՀԵՒՀԱՀԵՒ. ՀԱՀԵՒՀԱՀԵՒ.

Addecimáre, *va.* *dimer.* տասանորդել. առնուլ տասանորդս. ՀԱՀ ՀԱՀԵՒ. ՀԱՀԵՒ. ՀԱՀԵՒ. ՀԱՀԵՒ.

Addensamento, *sm.* *condensation* , f. խտա[թիւն]. Հոծա[թիւն]. ԽՏՈՒԵՑՈՒԹ. ՀԱՀԵՒԹ.

Addensáre , *va. épaissir.* խտացուցանել. ի-խտանալ-ի-ի. ա-ի-ի-ի

Addolcare, } *va.* aduocir. քաղցրացուցանել.
Addolciare, } ադոքել. մեղմացուցանել. խոնարհեցուցանել. պնդելըմինել.

Addolcimento, *sm.* aduocissement, m. քաղցրացուցանելութ. ադոքումին. խոնարհեցուցանելութ. պնդելըմինելութ.

Addolcire, *va.* aduocir, rendre doux. 2. calmer, appaiser. 3. contenter, satisfaire. քաղցրացուցանել. անուշացուցանել. քաղցր զոքանչ. ամոքել. 2. ի քաղցրս ի խիւն ածել. ցածուցանել. մեղմացուցանել. ադոքել. 3. Գոհել. Հաճուցանել. խոնարհեցուցանել. հանգուիլ վերահ. 2. պնդելըմինել. խանձուցանել. խոնարհել. 3. Բռնաւոր կինել.

Addolcirsi, *vp.* se raduocir. քաղցրանալ. մեղմանալ. ցածնալ. զիջանել. խոնարհեցուցանել. պնդելըմինել. խոնարհ.

Addolcitivo, a, *a.* lenitif, ve, քաղցրացուցիչ. ամոքիչ. մեղմացուցիչ. խոնարհեցուցանիչ. պնդելըմինելիչ.

Addoloráre, *va.* chagriner. ցաւեցուցանել. ցաւագին ընել. ամրիմել. խռովիմել.

Addomandagióne, } *sf.* demande. f. խնդիր. Addomandánza, } Հայցուած. ութիւն. խնդրել.

Addomandáre, *va* appeler, questionner. կոչել. խնդրել. Հարցանել. աղերսել. օգոհաճ. պատ. խոնարհ կինել.

Addomandatóre, *sm.* interrogateur, m. Հարցանող. օգոհաճող.

Addomesticamento, *sm.* familiarité, f. ընդանութիւն. ընդելութիւն. Հաճոյք. աղերսելութ.

Addomesticáre, *va.* apprivoiser. ընդելացուցանել. ընդելութցանել. ընդանեցուցանել. դիմացուցանել. ադոքել. ի Հանդոյք ածել. աղերսելըմինել. պնդելըմինել. խնդրելիս կինել.

Addomesticársi, *vp.* se familiariser. ընդելանել. ընդելնալ. ի Հանդոյք գալ. դիմանալ. աղերսել.

Addomesticatóre, *sm.* qui apprivoise les animaux, m. ընդելացուցիչ. ադոքիչ. զգոջացուցիչ. աղերսելօղ. Հոգնաող աղերսող.

Addomestichévole, *a.* facile à apprivoiser. դիւրին առ ադոքել. ընդանի. մարդաւարելութեան. ընդելի. աղերսելի.

Addomine, *sm.* bas-ventre, m. որովայն. փոր. ծոց. ծոին.

Addoparsi, *vp.* (porsi dopo o dietro), se cacher. ի թաքել. յետուստ իրիք. ընդ ետին ետնակողմն առնուիլ.

Addoppiamento, *sm.* redoublement, m. կրկնելութ. յաւելումին. իսկ կոն կինի. Իւնչ. Խնդիր.

Addoppiare, *va.* doubler. 2. plier en deux. կրկնել. յաւելուլ. 2. կրկնել. ծալել. արիլ. Իւնչ. Խնդիր. Խնդիր. Ծնել. ծնանիլ կինի. Ծալչիի կինի. 2. իսկ կոն կինի.

Addoppiatúra, *sf.* redoublement, m. կրկնելութ. յաւելումին. իսկ կոն կինի. արիլ. Ծնել. Խնդիր. Խնդիր.

Addóppio, *ar.* doublement. կրկին. կրկնակի. իսկ կոն. կոն ակ կոն. կոն կոն. Ծնել. ծնանիլ ելե.

Addormentamento, *sm.* sommeil, m. քուն. ծնիլ. Ծնիլ. ի թաքել. ծալել. Ծնել. Խնդիր. Ծնիլ. Խոս.

Addormentáre, *va.* faire dormir. 2. fig. endormir, amuser quelqu'un de belles paroles. Ծնիլցուցանել. ի թաքելցուցանել. 2. ֆիգ. յամեցուցանել զոք քաղցրախօսութ բանիւք. ոգոգել. պատել. Ծնել. Խնդիր. 2. Խնդիր. Խնդիր.

Addormenticcio, a, *a.* assoupi, e. ի թաքեալ. Ծանթալիսած. Ծնիլ. ծնիլ.

Addormentatóre, *sm.* soporifique, m. քնացուցիչ. ի թաքելցուցիչ. Ծնիլ. ծնիլ.

Addórno, a, *a.* orné, e. զարդարեալ. զարդարած. ծնիլ. ծնիլ.

Addossamento, *sm.* endosse, charge, f. բեռն. Ծանթալիսութ. ածանութ. Խնդիր. Ծնիլ. ծնիլ.

Addossáre, *va.* endosser, mettre sur son dos. 2. fig. charger. qn. de qc. բառ ածին առնուլ. բառնալ ի վերայ ուսոց իւրոց. բառնացուցանել. 2. զոք ի Ծնան տալ. Ծնիլ. ծնիլ. յանձն առնել ուսիւ զգործ մեկ. Խնդիր. Ծնիլ. ծնիլ. 2. Ծնիլ. Ծնիլ. Ծնիլ. Ծնիլ. Ծնիլ. Ծնիլ. Ծնիլ. Ծնիլ.

Addósso, *av.* sur le dos, dessus, sur. 2. dans l'ame, dans l'esprit. ի վերայ ի վերինգ. ուսոց. ի վերայ. 2. ի միտս. ի խորհրդս. Ծնիլ. Ծնիլ. Ծնիլ. Ծնիլ. Ծնիլ. Ծնիլ. Ծնիլ. Ծնիլ

Adducitore, *sm. qui apporte*, m. որ ածէ, յառաջ բերէ · ներկեր · ևն։ բեր ։

Addurarsi, *vp. s'obstiner*, յամառել, պնդել, խաղաղել · ներ ևն։

Addurre, *va. apporter. 2. apporter, citer.* ածել, բերել · 2 · յառաջ, ի միջ բերել · ի վկայութիւն կոչել · յիշատակել · ներկեր · ևն։ 3 · բեր · ևն։ բերել · վեր բերել · ներ ։

Adduttore, *sm* (t. d'anat.) *adducteur*, m. յառաջ ածանդր · ածողն գ-ներկեր ։

Adeguamento, *sm. egalité*, f. հաւասարութիւն · ներ ևն։ ներ ։

Adeguare, *va. égaler, proportionner.* հաւասարել · յամեմատել · զուգել · նմանեցուցանել · ներ ևն։ ներ ։ ներ ։ բ ևն։ ներ ։ ներ ։ ներ

Adocchiamento, *sm.* oeillade, f. Հայեցուածք աչաց· պոճԼ· Նոյն·

Adocchiare, *va.* regarder attentivement. յամենայ Հայել· պնդուլ· Նշմարել· ակնոյն Ի աչս Ընդ Ընդ Ընդ Ընդ Ընդ·

Adolescente, *sm.* adolescent, m. երիտասարդ· պատանի· Ի յաւէտ Հասակ· ԼեԱՅն· ԼՅՈՒՆ· տեղ Ի ծնեալ· ծԼՈՒ·

Adolescenza, *sf.* adolescence, f. երիտասարդութիւն· Հասակ, որ երիտասարդաբար Ի ԼԵԱՅԼ· ԼեԱՅԼ· ԼՅՈՒՆ· ծԼՈՒԼ· տեղ ծնԼՈՒ· ԲՈՒՆ· Ի ԲՈՒՆ ԼՅՈՒՆ·

Adombramento, *sm.* ombrage, m. Հովանաւորութիւն· Հովանանալն· առուեր· Հովանի· ԼեԼի ԼՅՈՒ· ԼեԼի· ԱՅԼ·

Adombrare, *va.* ombrager. Հովանաւորանել· Հովանի առնել· Ձ· յորինել զՀովանութիւն· առուեր զորպէս· ԼեԼի· ԼեԼԻԼեՆԻ ԼեԼի· ԼեԼի ԼՅՈՒ· ծ· բառնել· Ձ· ԲՈՒՆ ԼՅՈՒ ՍՐԲ· ԼԲՈՒՆ ԼԱՅՆ·

Adombratore, *sm.* celui qui crayonne. առուեր զորպէս· որ գծագրագրէ· ԲՈՒՆ ԼՅՈՒ ՍՐԲ·

Adombrazione, *sf.* ombre, f. առուեր· Հովանի· ԼեԼի· ԱՅԼ·

Adonare, *va.* dompter. ծամանել· ԼՅՈՒ ԼՅՈՒ· — *vn.* s'indigner. ցասնուլ· ԲԱՅԼԻԼԻՆ·

Adonestare, *va.* violer. խայտառակել· պղծել· ԲՈՒՆ ԼՅՈՒ· պՐՅՈՒ·

Adónico, a, *a.* (specie di verso) adonien, ne. ապդ ԻՆՁ ԲՐԱՅՆ· պԼ ՆԻՀ ԼԼԼ·

Adónite, *sm.* (t. di bot.) adonis, m. պուա· Տագիկ ԻՆՁ· ՆՈՒՆ· պԼ ՈՅ ԼԼԼԲ·

Adontare, *va.* insulter. նախատել· ԼՅՈՒՆ ծամանել· ԱՅՆԻՀԼԻՆ· ԲԱՅԼՈՒՆ· ԳԱՐ ՅՈՒՆ·

Adontarsi, *vp.* se mettre en colère, se fâcher. պայծառալ· բարկանալ· ԲԱՅԼԻԼԻՆ· ԳԱԼԻՆ ԼԻՆ·

Adontóso, a, *a.* injurieux, se. Ի ՁԱՄանամանակ· ԱՅԼ· ԱՅԼԻՆ·

Adoperamento, *sm.* usage, m. Ի կիր արկանել· ԳործԼ· ԳՈՐԾԱԲԱՆ·

Adoperare, *va.* employer. Ձ· ագի. Ի ՁեռՆ ածուլ· Ի կիր արկանել· կրել· պատեԼ· ԳործԼ· ՀագուԼ· Ձ· գործել· ԱՅՐԱՅԼ· ԳՈՐԾԱԲԱՆԵԼ· ԼՅՈՒՆ· ԲՈՒՆ ԼՅՈՒ· ԱՅԼ· ԱՅԼԻՆ· ՆԵՐՐԱՐԵԼ ՅՈՒՆ· Ձ· ԼՅՈՒՆ· ԱՅԼ· ԱՅԼԻՆ· ԼԸԼԸՆԵԼ·

Adoperársi, *vp.* s'employer à quelque chose, apporter de l'ardeur. գործադրել· ԱՅԼԻՆ ԼՅՈՒՆ·

Adoperatóre, trice, *s.* qui emploie, ce qui apporte · գործիչ· ԱՅԼԱՅՈՂ· ԳՈՐԾԱԲԱՆ· ԼՅՈՒՆ· ԱՅԼԻՆ· ԳՈՐԾԻՉ·

Adoperazióne, *sf.* emploi, m. գործեՆ· Ի կիր արկանելն· ԳՈՐԾԱԲԱՆ· ԼՅՈՒՆ·

Adoppiamento, *sm.* assoupissement par l'opium, m. Ի մԲՐԱՆԻՆ Ի ՄԱՆԻԿԻՆ պղնապ· ԱՁԵՑԱԼՈՒՆ·

Adoppiare, *va.* donner de l'opium. Ի մԲՐԱՆԵՑՈՒՆԵԼ· ՄԱՆԻԿԻՆ պղնապով · ապԼ Ի մԲՐԻՆ· ԱՁԵՑԱԼՈՒՆ·

Adoppiato, *sm.* infusion d'opium, f. Ի մԲՐԱՅ ՄԱՆԻԿԻՆ պղնապՈՒ· ԱՁԵՑԱԼՈՒ ՏԱՆ·

Adopráre, *va.* employer. Ի կիր արկանել· ԳործԼՈՒՆ·

Adorábile, *a.* adorable. պրԱՏ պԻՏԱՆ Է· ԲՐ կիր պագանել· պագանելի· ԱԲՅՈՒՆ ԼԸԼԵՆՑՅՈՒՆ· ՀԱՐԱԿԱՆԵԼԻ· ԼԵՒ· ԱՅԼ· ԱՅԼԻՆ ԱՅԼԻՆ Ի ԼԻՆԼՈՒՆ·

Adoramento, *sm.* adoration, f. երկրպագութիւն· ԱԲՅՈՒՆ ԼԸԼԸՆ· ՐԱՅՆ· ԱԲՅՈՒՆ·

Adorare, *va.* adorer. 2. honorer. երկիր պագանել· Ձ· ՄԻԱԳԼ· պատուԼ· ԱԲՅՈՒՆ ԼԸԼԸՆ· ՐԱՅՆԻՆ ԼԻՆԼ· ԼԵՒ ԼԵՒՅՈՒ· ԲԱՅԼ ԱՅԼ· ԱԲՅՈՒՆ ԼԻՆԼ· Ձ· ՅՈՒ ԼՅՈՒՆԼՈՒ· ՀԱՐԱԿԱՆԵԼԻ ԼԻՆԼ·

Adoratóre, *sm.* adorateur, m. երկրպագու· ԱԲՅՈՒՆ ԼԸԼԸՆ· Ձ· ՄԻԱԳՈՂ· ՊԱՏՈՒՈՂ· ԲԱՅԼԸԼ· ԼԵԲԵՐ·

Adoratório, *sm.* temple, m. տեղի երկրպագութեան· տաճար· ԲԲՈՒ ԼԵՒՐ· ՐԱՅՆԻՆ ԱԲՅՈՒՆ· ԱԲՅՈՒՆ· ՀԱՐԱԿԱՆԵԼԻ· ՀԱՅՐԵԼ·

Adoratríce, *sf.* adoratrice, f. երկրպագուՀի· ԱԲՅՈՒՆ ԼԸԼԸՆ· Ձ· ՄԻԱԳՈՂ·

Adorazióne, *sf.* adoration, f. երկրպագութիւն· ԱԲՅՈՒՆ ԼԸԼԸՆ· ՐԱՅՆ· ԱԲՅՈՒՆ· ՀԱՐԱԿԱՆԵԼԻ·

Adordinársi, *vp.* se préparer. կապել· կարգել· պատրաստել· ՆՅՈՒՆ ԼԻՆԼ· ԱԲՅՈՒՆԼԵՒ· ՀԱՐԱՅՈՒՆԱՆԼ·

Adorezzáre, *a. imp.* être couvert. 2. faire ombre. մԻՆանալ· ՆանՀանալ· Ձ· Հովանի առնել· ԳՈՐՐՈՒՆ· ԼԵՒԼԻԼԵՒՆԻՆ· Ձ· ՅՈՒԼ ԼԻՆԼ·

Adornamente, *av.* avec grâce. վայելչութեամբ· գեղեցիկ· * շնորՀք· ՅՈՒՆ ԼԸԼԵՆ· ՆԵՐՈՒՆԻՆ ԼԻՆԼ·

Adornamento, *sm.* ornement, m. զարդ·

Adornánza, *sf.* } ԶԱՐ· զարդ· ՈՐՆԱՆԼ·

Adornáre, *va.* orner. զարդարել· յորինել· պաճուճել· ԱՊՀՒԼ· ՈՐՆՈՒՆԼ· ԱԲՅՈՒՆ ԼԻՆԼ· ՈՐՆԵԼՈՒՆ· ՀԱՐԱՅՈՒՆԱՆԼ·

Adornatamente, *av.* avec grâce. գեղեցկապայծառութեամբ· * շնորՀք· ԼԸԼԵՆՑԵՒ· ՆԵՐՈՒՆԻՆ ԼԻՆԼ·

Adornatóre, trice, *s.* qui orne. զարդարիչ· ՈՐՆՈՂ·

Adornatúra, *sf.* } parure, f. atour, ornement,

Adornézza, *sf.* } m. զարդ· զարդարանք· պաճուճանք· ՀԱՐԱՆԼ· ՈՐՆԱՆԼ·

Adórno, *sm.* } ՀԱՐԱՆԼ· ՈՐՆԱՆԼ·

Adórno, a, *a.* orné, e. զարդարուն· զարդարեալ· պաճուճեալ· ԱԲՅՈՒՆԼԵՒ· ՀԱՐԱՅՈՒՆԱՆԼ· ՈՐՆԵԼՈՒՆ· ՀԱՐԱՅՈՒՆԱՆԼ· — *av.* élégamment. վայելչութեամբ· գեղեցիկս· ԼԸԼԵՆՑԵՒ· ԲԱՐԻՒ·

Adottamento, *sm.* adoption, f. որդեգրութիւն· ՀԱՅՐԱՑՈՒՆ ԼԻՆԼ· ՀԱՅՐԱՑՈՒՆ ԼԻՆԼ· ՀԱՅՐԱՑՈՒՆ ԼԻՆԼ·

Adottáre, *va.* adopter. յորդեգիր առնել· Ձ· Հաստատել· յինդանել· ՀԱՅՐԱՑՈՒՆ ԼԻՆԼ· ՀԱՅՐԱՑՈՒՆ ԼԻՆԼ· ՀԱՅՐԱՑՈՒՆ ԼԻՆԼ· ՀԱՅՐԱՑՈՒՆ ԼԻՆԼ· Ձ· ՀԱՅՐԱՑՈՒՆ ԼԻՆԼ·

Adottativo, a, *a.* adoptif, ve. յորդեգիր առնող· որդեգիր· ՀԱՅՐԱՑՈՒՆ· ՀԱՅՐԱՑՈՒՆԵԼ· ՀԱՅՐԱՑՈՒՆ ԼԻՆԼ·

Adottazióne, *sf.* adoption, f. որդեգրութիւն· ՀԱՅՐԱՑՈՒՆ· ՀԱՅՐԱՑՈՒՆ·

Adottatóre, trice, *s.* qui adopte. որ յորդեգիր առնող· ՀԱՅՐԱՑՈՒՆ ԼԻՆԼ·

Adottivo, a, *a.* adoptif, ve. որդեգիր· յորդեգիր առեալ· պատուասեր (որդի)· * ՀՈՒ

գիշատակ· տալ–լը–ս· ինքնի ու լը·· ման եալ–ը·

Adozione, *sf.* adoption, f. որդեգրումի ինք· ինքնական· օգալ ինքնի·

Adrento, *av.* dedans. ի ներքս· ի ներքին·

Adrièto, *av.* derrière. յետս· գինս· ներքեւ· տրտս· ներքեւ·

A'dro, a, *a.* sombre. 2. funeste, tragique. մի ևս մեռ. անս· 3. չար· գառն· տրտղ արժանի· ինս· ի· գործ· 2. գործ·· ողբ–ալ–ը·· ողբ· գնահարելի· ողբելի·

Aduggiamento, *sm.* ombre nuisible, f. հնարանք գիշատակ (անկող)· (ի)ստուերս ղրտրուս ներելի·

Aduggiare, *va.* faire une ombre nuisible. 2. lig. envier. հոգնանալ, հոգնահ լինել ի գնաս (անկող)· 2· նախանձել· չարանձել· ղրտրուս ներելի ընչից· 2· ընչեհանած· ներ· տեղ· նոստ լինել·

Aduggiato, a, *a.* couvert d' une ombre nuisible. որ ընդ գիշատակս հոգնանալ է· ղրտրուս ներելի գոհել·

Adugnare, *va.* prendre avec les ongles. առնալ· տիրանալիք· գնելի·

Adulante, *a.* adulateur, trice. առաստագան· զարգիր· չարագործի· խալեալ· ոտ·ալ ներ· խալեալն· ներելի·

Adulare, *va.* flatter. գնագործել· զարգիր· խալեալ·ել· ոտ·ալ· ինքն·ը ներելիս· խալեալներից· խալեալ ինքն· ընչեհանելի ինքն· ներգործ·· գնահանելի ինքն·

Adulatore, *sm.* endormeur, flatteur, m. առաստագան· զարգիր· չարագործի· խալեալ· ոտ·ող· ինքն ներելիս· խալեալ·

Adulatório, a, *a.* flatteur, se. (աձ) զարգ· ործական· զարգիր· · չարագործական· խալեալ·ի· (ոտ·ող)·

Adulatrice, *sf.* adulatrice, f. առաստագան· զարգ· խալեալ·

Adulazioncella, *sf.* dim. petite flatterie, f. զարգ· ինչ զարգիր· գնահ խալեալ·ութիւն·

Adulazione, *sf.* flatterie excessive, f. զարգիր· գնագործելիք· առաստագան· ութիւն· չարագործ·ութիւն· խալեալ·ել· ընչեհանելիք· գնելի· ոտ·ալ ներ· ինքն գործ·ող· ներելի·

Adulteramente, *av.* en adultère. ընտանեաբար· ընտանեաբար·

Adulteramento, *sm.* adultère, m. 2. adultération. ընտանեալ· ընտանեալ·

Adulteranza, *sf.* (ration, corruption, f. ընտանեալ· ապականութիւն· խարտ·ա·ալ· ընտանեալ· 2· ներգ·ալ ընտանեալ· խարտ·ութիւն· ընտանեալ· 2· ընտան·ալ ներ· ընտանեալ·

Adulterare, *va.* commettre un adultère. 2. falsifier, corrompre. ընտանեալ· ապականել· 2· խարտ·ալ· ներգ·ել· ընտանեալ· գնահ· գործ· ներգ·ալ ընտանեալ· ընտանեալ ինքն· գործ·· ընտանեալ ընտանեալ ինքն· 2· ընտան·ալ· ընտան·ալ ինքն· ապականութիւն· ներ·ալ ներ·ել ինքն·

Adulteratóre, trice, *s.* adultère. ընտանեալ· ընտան· ընտանեալ·

Adulterazione, *sf.* adultère, m. 2. adulteration, corruption, f. ընտանեալ· ընտանեալ· 2· ներգ·ալ ընտանեալ· ընտանեալ· ընտանեալ·

Adulterino, a, *a.* adultérin, e. 2. lig. falsifié, e. ընտանեական· 2· առատ· գործ· ներգ·ալ· ընտանեալ· ընտանեալ· 2· ընտան· ներ·ալ· ներ·ալ·

Adultério, { *sm.* adultère, m. ընտանեալ·

Adultero, { a, *a.* adultère. ընտան· ընտանեալ·

Adulteróso, { ընտանեալ· ընտան·

Adultivo, a, *a.* qui croît. որ ոտն· զարգ·ող· ներելի·

Adúlto, a, *a.* adulte. ոտնգեալ· զարգացեալ· ի չար ընտանեալ· ներելի· ներելիս· ներելիս· ղրտրուս ներելի·

Adunamento, *sm.* amas, m. ժողով· ժողովածոյ· ներ· ընտ ողջ·

Adunanza, *sf.* assemblée, f. ժողով· ընդհանրական· ներ· ընտ ողջ·

Adunare, *va.* assembler. ժողովել· գումարել· ներելիներ· ընտանեալ· ընտ· ներ ներելիս·

Adunarsi, *vp* s' assembler quelque part, se trouver à un rendez-vous. գումարել ի մի· ի մի վայր գալ· ժողովել· ներ ներելի ներելիս· ղրտրուս ներելիներ· ներ· ընտ ողջ·

Adunáta, *sf.* assemblée, f. ժողով· ներելիներ· ներելիներ·

Adunatóre, *sm.* collecteur, m. ժողովել· ներելիներ· ներելիս·

Adunazióne, *sf.* assemblage, m. ժողով· գումարելիներ· ներելիներ· ներ·

Aduncare, *va.* rendre crochu, e. կորացուցանել· ներելիներ· ներելիներ· ներ·

Aduncháre, *v.* devenir crochu. կորանալ· ներելիներ· ներելիներ·

Adúnche, *c.* donc. ապա· ապեմն· ներելիներ· ներելիներ·

Adúnco, a, *a.* crochu, e. կոր· կրնկեալ· ներելիներ· ներ·

Adunghiare, *va.* prendre avec les serres. առնալ· ունել· տիրանալիք· ներելիներ· ներելիներ· ներելիներ ներ·

Adúnque, *c.* par conséquent, donc, ainsi. ապեմն· ապա· ապա ապեմն·· ոտանել է ներ· ներ ներ· ներ· ներ· ներ·

Adusare, *va.* accoutumer. ոտնգեալացանել· ներելիացանել· ներելիներ·

Adustare, *va.* brûler, rissoler. ապիլ· խարել· ներելիներ· ներելիներ·

Adustezza, { *sf.* (dissecamento per privazion
Adustione, { di umore), sécheresse, f. ցամաքելիք· չորանալ (առ ի չորոյ ներելիայ)· ներելիներ· ներելիներ·

Adustivamente, *av.* sechement. ցամաքելով· ներելիներ· ներելիներ·

Adustivo, a, *a.* brûlant, e. ապիլ· ներելիներ· ներելիներ·

Adústo, a, *a.* sec, he. brûlé, e. ապիլ· ներելիներ· ներելիներ· ներելիներ·

Aere, *sm.* air, m. օդ· ապիր· ներ·

Aéreo, a, *a.* aérien, ne. օդեզէն· ներ·

Aeriforme, *a.* aériforme. օդոյ նման· օդեզէն· ներելիներ· ներ ներելիներ· ներ·

Aerimaúte, *sm.* (che indovina dall' aria), aéromancien, m. գաղտակ օդոյ· օդագնիայ· ներ· ներ·

Aerimanzia, *sf.* *divination par l'air, aéromancie, f.* օդով գնալուածքն. հեմ ֆ-ա ֆբլբլբ.

Aerimetría, *sf.* *art de mesurer l'air, aérométrie, f.* օդաչափութիւն. հեմ բ-ւբբ հեմ ի-ա-ֆեմ-ա. ֆեմն եւ- հեմ ի-ա-հեմ.

Aerofobia, *sf.* *aérophobie, f.* երկիւղ յօդոյ· ապ. ին. հիւանդութիւն. հեմ-ա-ն ֆօդ-ֆ-ա. պէ նեվ ի-ւբեր.

Aerófobo, *sm.* *aérophobe, m.* որ երկիւղ յօդոյ· հեմ-ա-ն ֆօդ-ֆ-ա ի-ա-ֆ.

Aerografía, *sf.* *théorie de l'air, f.* Գ-ա-ֆ ֆօդոյ· * օդագրութիւն. ֆեմ-ի-ֆ ի-ա-հեմ.

Aerología, *sf.* *aérologie, f.* ֆ-ա-ֆ, Գ-ա-ֆ գ-ն-ա-ֆ-ա-ա-ա-ն օդոյ· * օդաբանութիւն· ֆեմ-ֆ ա-բ-ի-ա-ն-ն-ն-ն-ֆ ի-ա-հեմ.

Aeronauta, *sm.* (colui che naviga per l'aria), *aéronaute, m.* օդագնաց· որ ընդ օդս նաւարկէ· * օդանաւորիսկ գործող· հեմ-ա-ֆ ի-ա-ֆ.

Aerómetro, *sm.* (strumento per misurar l'aria), *aéromètre, m.* գործի օդաչափութեան· հեմ-ի-ա-ֆ-ի-ա-ֆ-ա-ֆ· ի-ա-ֆ ի-ա-հեմ.

Aeróso, a, *a.* *poli, affable, qui a de belles manieres.* քաղաք· մարդաւէր· ազնուական· ի-ա-ֆ-ի· ի-ա-ֆ-ի· ի-բ-բ-ի-ա-ֆ.

Aerostático, a, *a.* *aérostatique.* գնացողական գործոյ գունդն· հեմ-ա-ֆ ի-ա-ֆ ի-ա-ֆ-ա-ֆ· ի-ա-ֆ-ի-ա-ֆ ֆ-ա-ֆ-ա-ֆ.

Aerostato, *sm.* *aérostat, m.* օդագնաց, օդաքնէ գունդ· * օդագարիկ· հեմ-ա-ֆ ի-ա-ֆ ի-ա-ֆ-ա-ֆ. հեմ ի-ա-ֆ.

Aescare, *va.* *amorcer.* կեր արկանել· ջ· հրապարել· կեր ի-ա-ֆ-ա, ի-ա-ֆ-ա· ջ· ա-ֆ-ի-ա-ֆ· ֆեմ ի-ա-ֆ.

Afa, *sf.* *étouffement de chaleur, m.* մղձկերծ· ապառնի օդոյ ի ապագ· ի-ա-ֆ-ա-ֆ-ա-ֆ նեֆ-ա ի-ա-ֆ-ա-ֆ.

Fare—, *ennuyer.* նեղել· ձանձրացնել առնել· ի-ա-ֆ-ա-ֆ.

Afaccia, *sf.* *grand étouffement de chaleur, m.* Գեղձնալն եւ մղձկերծ· ապառնի օդոյ ի ապագ· ի-ա-ֆ-ա-ֆ-ա-ֆ նեֆ-ա ի-ա-ֆ-ա-ֆ-ա-ֆ· ֆօդ-ա-ֆ-ա-ֆ.

Afato, a, *a.* (dicesi delle frutta), *fané, flétri, e.* սին· խորշակահար· չորացեալ (պտուղ)· ի-ա-բ-ա-ֆ-ա, ֆ-ա-բ-ա-ֆ-ա, ի-ա-ֆ-ա, ի-ա-բ-ա-ֆ-ա (ֆեմ).

Afatúccio, a, *a.* (malsano) *maigrelet, te.* Գեղձնալու· անթ· ի-ա-ֆ ի-ա-ֆ· ֆեմ-ի-ֆ.

Afélio, *sm.* (t. d'astr.) *aphélie, f.* տառապութիւն (գնալոյն աստեղաց)· (ֆեմ-ա-բ-ի-ֆ ի-ա-ֆ-ի-ֆ) ի-ա-ֆ-ի-ա-ֆ-ա-ֆ.

Affabile, *a.* *affable.* քաղցր· մարդաւէր· Գեղ· հ-ա-ֆ· ի-ա-ֆ-ի· ֆեմ-ի-ֆ. հ-ա-ֆ-ա-ֆ· ի-ա-ֆ-ի· ֆ-ա-ֆ-ի-ա-ֆ· ի-ա-ֆ-ի-ա-ֆ· ֆ-ա-ֆ-ի-ա-ֆ· ֆ-ա-ֆ-ի-ա-ֆ· ի-ա-ֆ ի-ա-ֆ-ա-ֆ.

Affabilità, *sf.* *affabilité, f.* մարդաւէրութիւն· Գեղ-ա-ֆ-ի-ա-ֆ քաղցրութիւն· ի-ա-ֆ-ի-ա-ֆ· ֆ-ա-ֆ-ի-ա-ֆ· ֆ-ա-ֆ-ի-ա-ֆ· ֆ

ցաւից. Ձեզիչ. Տանջասպաստակ. գժնդակ. -ութեամբ վէրնիկ. Ւկոն. -ութեամբ.

Affanno, *sm.* chagrin, travail, m. inquiétude, f. Ձեզումն իմն. անձկութիւն. ասասպանդ. վիշտ. -ումք. տրտո. իմն. Ցիշտ. -ութեան. -ութեամբ. Ծանրացութեամբ. Եւ ի՛ր. Ըստ ինձին. Ձեզումն. -ութեամբ.

Affannóne, *sm.* qui fourre son nez partout, homme qui fait l'affairé, *sp* Տեռանէրկ, մարդ. Ցամուռ իմն. -ասրաբերող. Ձեր Ւերկին Ւկեն Ցեղեն.

Affannonería, *sf.* empressement simulé, m. կեղծասրանութիւն. գեղծասրանալ. գործ. -ութիւն. -ասրութիւն.

Affannosamente, *av.* avec inquiétude, pénible, avec peine, avec difficulté, *adv.* ասասպանդաւոր. վշասպ. Ցադմամբ. տրտո. -ութեամբ Ւկեն. Ւկեն. -ասրութեամբ Ւկեն.

Affannóso, a, *a.* fâcheux, se, Ձեզիչ. ասասպանդաւոր. Տանջ. գժնդակ. գժասպիճան. Ձեզումն իմն. ասասպանդ. ասասպանալ. -ումն Ւկեն. Ցիշտ. -ումն. Ւկեն. -ութեամբ. Ծանրացութեամբ. Ծանրաբեռնեալ. Ծանրաբեռն.

Affardellare, va. envelopper, *sf.* ծալածվել. ի Ցրարս. Ցրարել. -ութիւն. գեղեցիկ Ցրարս.

Affare, *sm.* affaire, f. 2. condition, f. գործ. Ցրար. Ց. Ցանդամանք. կարգ. պայման. ° վիճակ. Ւկ. Ւսաղեցանք. Ց. Ձեզ. Ցոգւոյ.

Uomo d'alto –, homme d'importance. *sm.* մեծ Ւկ. Ւսիւղի. ազնւական. ուխտաւոր. -ուղաւոր.

Affarsi, *vp.* convenir. գասաղանել. ի գէպ գալ. Ւսանձնաւոր. գործ. -ութիւն.

Affasciáre, va. mettre en fagots. կապել Ցրթնուռս. գեղեցկացնել. -ութիւն.

Affascinamento, *sm.* fascination, f. կախարդանք. կախարդութիւն. գործ. -ութիւն. -ութեամբ.

Affascinare, va. charmer. կախարդել. գիտել. գործ. -ութեամբ. Ւսեղ գործ.

Affascinatore, *sm.* ensorceleur, m. կախարդ. գիտի. գործ. -ութեամբ. Ւսեղ գործող. -ուղիր. -ուղուհի.

Affascinatrice, *sf.* qui fascine, f. գործ. Ցասուկ. Ցոգւոյ. Ցասուհի. գործ. -ութեամբ. -ուղիր.

Affascinazione, *sf.* fascination, f. կախարդանք. կախարդութիւն. գիտութիւն. գործ. -ութիւն. -ութեամբ. -ուղիր.

Affastellare, va. fagoter. 2. brouiller, confondre. կապել Ցրթնուռս. Ց. Ցառանել. Ցառնել. չիմացնել. -ութեամբ. Ց. Ցրուզել. Ցրարսել.

Affastidiáre, vn. être dégoûté, e, ausoulassé, Ցառնել. Ձանձրանալ. Ցէրսն ինիլ. -ութիւն.

Affastidire, va. ennuyer, ausoulassé, Ձանձրացուցանել. -ութեամբ. -ուղուցանել.

Affatáto, a, *a.* inexécrable, enchanté, e, *sp* Ցիղոյական. *sp* կախարդութեամբ չարաճճի. վէրսն. Ցոգւոյ. -ութիւն. Ցամրսին. Ցոգւոյ. -ուղուհի.

Affaticamento, *sm.* fatigue, f. աշխատութիւն. վասանակ. Ցոգւոյ. -ութեամբ. Ցոգւոյ. -ուղուհի.

Affaticáre, va. fatiguer. 2. fig. importuner. աշխատ առնել. վասանակել առնել. 2. Ձեզել. Ձանձրացնի առնել. -ութեամբ. Ցոգւոյ. -ուղուհի.

— *vn. s'empresser.* աշխատ ցինել. Ցամալ. -ուղուհի. Ցոգւոյ. -ուղուհի Ցինել.

Affaticársi, *vp. s'user*, se consumer. մաշել. Ցնուռալ. -ուղուհի. Ցոգւոյ. Ցէրսն ինիլ.

Affaticatóre, trice, *s.* laborieux, se. աշխատասեր. վասանակող. -ուղուհի. Ցամրսող.

Affatichévole, a. laborieux, se, աշխատական. Ցոգւոյ. Ցոգւոյ. գժնդակ. -ութեամբ. -ուղ. Ցոգւոյ. Ցոգւոյ. գժնդակ. -ուղուհի. Ցոգւոյ. Ցոգւոյ. -ուղուհի.

Affatícoso, a, *a.* laborieux, se, աշխատական. Ցոգւոյ. գժնդակ. -ուղուհի. Ցոգւոյ. -ուղուհի.

Affátto, *av.* tout-à-fait, entièrement, absolument, ամենեւին. Ցամրսին. -ութեամբ. -ուղ. Ցոգւոյ. -ուղուհի. -ուղ. Ցոգւոյ. -ուղուհի.

Affattuchiáre, va. charmer, ensorceler. կախարդել. գիտիել. -ութեամբ.

Affatturamento, *sm.* enchantement, ensorcellement, m. կախարդութիւն. կախարդանք. -ութեամբ. Ցոգւոյ. -ուղուհի.

Affatturáre, va. charmer, ensorceler. կախարդել. գիտիել. -ութեամբ. -ուղուհի.

Affatturatóre, trice, *s.* magicien, ne. կախարդ. գիտի. -ութեամբ. -ուղուհի. -ուղուհի.

Affatturazione, *sf.* enchantement, m. կախարդութիւն. -ութեամբ.

Affazzonaménto, *sm.* ornement, m. զարդ. -ութեամբ.

Affazzonáre, *sm.* orner. զարդարել. -ուղուհի.

Affe, *av.* par ma foi. Ցամաս ինձ. արդարեւ. ° իրաւ որ. Ւերբեր. -ուղ. Ցոգւոյ. -ուղուհի. Ցամրսող.

Affegatáre, va. s'attrister, se chagriner. -ութիւ. Ցի-ութեան. Ցոգւոյ. -ուղուհի.

Affèresi, *sf.* (troncamento di lettera o di sillaba in principio di parola), aphérèse, f. *ի բաց ցառնուիլ սիզզոյոյ կամ Ցղաձայնիլ մի խկզբանէ բանից.* Ցոգւոյ.

Affermamento, *sm.* affirmation, f. Ցամաս. -ութեան. Ցամասանել. Ցոգւոյ. Ցէրսն. -ուղուհի. Ցոգւոյ. -ուղուհի. Ցոգւոյ.

Affermánte, a. affirmatif, ve. Ցամասական. Ցամասանող. -ուղուհի. -ուղուհի. Ցոգւոյ. -ուղուհի.

Affermantemente, *av.* affirmativement. Ցամասանաբար. Ցամասանութեամբ. Ցէրսն. -ուղուհի. -ուղուհի.

Affermáre, va. affirmer, approuver. Ցամասանել. Ցամասարիլ առնել. Ցոգւոյ. -ուղուհի. Ցոգւոյ. -ուղուհի. Ցոգւոյ. Ցէրսն. Ցոգւոյ. Ցամրսին. -ուղուհի. Ցոգւոյ. -ուղուհի. Ցոգւոյ. -ուղուհի. Ցոգւոյ. -ուղուհի. Ցոգւոյ. -ուղուհի. Ցոգւոյ. -ուղուհի.

— *vn.* se mettre en sûreté. ամրանալ. Ցամրսի անկանել. Ցոգւոյ. -ուղուհի. -ուղուհի. Ցոգւոյ. -ուղուհի.

Affermativamente, *av.* affirmativement. Ցամասանութեամբ. Ցէրսն. -ուղուհի. Ցոգւոյ. -ուղուհի.

Affermativo, a, *a.* affirmatif, ve. Ցամասանութեան. Ցամասանող. ° ապաստանական. Ցոգւոյ. -ուղուհի. Ցոգւոյ. -ուղուհի.

— *sf.* V affirmative, f. բան Ցամասանութեան. Ցամասանութիւն. Ցոգւոյ. -ուղուհի. Ցոգւոյ. -ուղուհի. Ցոգւոյ. -ուղուհի. Ցոգւոյ. -ուղուհի.

Affermatóre, trice, *s. qui affirme.* Հաստատող, ողի. Ի-ր-ուհի. Հերձնորդ, ողի.

Affermazióne, *sf. affirmation,* f. Հաստատութիւն. Հաստատութ. Ի-ր-ում. Հերձնորդութ. Ի-ում.

Afferraménto, *sm. action d'empoigner, de prendre qc.* f. բռնում Ցարկանելը. առնում. Ի-ելուստ. Ի-ուիս.

Afferráre, *va. empoigner.* 2. *fig. comprendre clairement.* առնում. բռնուիլ. բռնուիլ Ցարկանել. 2. Հասու լինել. ի վերայ հասանել. կալ. Ի-ելուստ. ուելը Ի-ուիս. 2. Իւր անելով.

Afferrársi, *vp. en venir aux mains.* զիրկ ընդ իրար լինել. կռուիլ. ահեղ-ուիս. ոռ-ուիս. ուրի ուելիւն Ի-ելուստ.

Afferratójo, *sm. instrument pour prendre et serrer,* m. ունելիք. Ի-ելը. Ի-ուած.

Affettaménto, *sm. affectation,* f. ակնկրպ պատճառեալ. Հարատարեալ. Ի-ելութ. ուիճ-ութ. Ի-ութեան. Ի-ութեամբ.

Affettáre, *va. plisser.* 2. *couper menu, en morceaux, par tranches.* Ծալել. ուոխիլ. 2. Հատանել. կտտրել. յատել. ուիտրել. ի-ել ուռ Ի-ուիս. 2. ուռ-ել ուռ-ել ուռ-ուիս. ուզ-ուիս.

— *n. désirer passionnément.* 2. *affecter, faire avec affectation.* ակնակ յոյժ ունել. յանկալ յոյժ. 2. պատճառել. Հարատարել. Ի-իկ պատրաստել. Ի-ելու Ի-ուիս. ուրի ուելիւն. 2. Ի-ուիս ուռ-ուած Ի-ութեամբ Հատեալի Ի-ելը Ի-ութեան. Ի-ելեալ. ուիճ-ութեամբ Ի-ուիս. Հատեալի. ուռ-ուած Հատեալի Ի-ութեամբ. Ի-ուիս. Հատեալի Ի-ութեան. Հատեալի. ուրի ուելիւն. Ի-ութեամբ Ի-ութեան. Ի-ութեամբ Ի-ութեան. Ի-ութեան. Ի-ութեան.

անել. պրակել. 2. յառնալ. Չոքել. պլնալ. ընկճուիլ. օձիքն. ինինքնիրեն. Խոնարհիլ. 2. պերճախօսիլ. 2. անձնական իրեն նուաղ իրենը. ան ան գործել.

Affiggersi, vp. s'arrêter et rester comme immobile. անշարժ կալ. գոռնալ. Խոնչել.

Affiguramento, sm. reconnaissance, f. գիտութիւն. Ճանաչումիւն. ճանչում. տեսնել.

Affigurare, vn. reconnaitre. Ճանաչել. Նշանագիր. տեսնել.

Affigurarsi, vp. s'imaginer. գծնալ. տեսել. կարծել. * երեւակայել. երեւալ. ձեւը. Նշանագիր իրենը.

Affigurazione, sf. reconnaissance, f. Ճանաչութիւն. Ճանաչումիւն. ճանչում. տեսնել.

Affilare, va. affiler. 2. inciter. սրել. Խթանել. 2. գրգռել. տեսնել. 2. Նշանագիրել. Նշանագրել.

Affilarsi, vp. se ranger en file. կարգիլ. սռդել. տեսնել.

Affilato, a. a. affilé, e. Ճաւաս. սուր. սեռ. սեր. տեսնել.

Naso —, nez bien fait. ունայր պարզայ. Ճանաւաղ. տեսնել պատ.

Volto —, visage décharné. երեսաց Նիհարայ. Նիհիճ տալեալ. Նշանագիր. տեսնել.

Affilatura, sf. tranchant, fil, m. սպր. սեր. Նշանագիր. պատ. տեսնել.

Affilettare, va. tendre les filets. Նդել. գծագծել. Նշանագրագ տալ. գործել. Նշանագրել.

Affilo, av. en ligne droite. ուղիղ. ուղղագիծ. տեսնել. պատ տեսնել.

Affinamento, sm. raffinement, m. perfection, f. ազնուացնելիւն. կատարելագործելիւն. Նշանագրելիւն. տեսել. տեսնելիւն.

Affinare, va. perfectionner, finir. 2. affiner. 3. aiguiser. կատարել. ազնուացնել զործել. * կատարելագործել. 2. զտել. պարզել. 3. սրել. Նշանագրել. Նշանագրել իրենը. Նիհարել. Նիհիճ իրենը. 2. Ինինքնագրել. տեսնել իրենը. 3. Նշանագրել. տեսնել.

Affinatójo, sm. affinoir, m. զործի անասրելոյ գինուան. ասպր մեղ. տեսնելի ծառուզ.

Affinatore, sm. affineur, m. celui qui affine l'or et l'argent. զտիչ. պարզիչ. Նշանագիր.

Affinche, c. afin que. որպէս զի. զի. ան. Նշանագրել. տեսնել.

Affine, a. allié, e. parent par alliance. խնամի. Նշանագրել.

Affinità, sf. alliance, f. 2. rapport, m. Affinitade, ressemblance, f. խնամութիւն. Affinitate, 2. Նշանագրութիւն. Նմանութիւն. տեսնելիւն. 2. Նշանագրութիւն. Նմանութիւն. տեսնելիւն.

Affiocamento, sm. enrouement, m. կերկերիլ կոկորդի. պռոշ. Խռխռուիլ. Նշանագրելիւն.

Affiocare, va. s'enrouer. կերկերիլ կոկորդի. պռոշնալ Խռխռուիլ. Նշանագրել.

Affiocatura, sf. enrouement, m. կերկերիլ կոկորդի. պռոշ. Խռխռուիլ. Նշանագրելիւն.

Affiorato, a. a. orné de fleurs, ouvré, e. ծաղկաքիչ. ծաղկապատ. ևնեռնիլ. ևնեռ իրենը տեսնելիւն.

Affisare, va. regarder fixement. 2. faire attention. յառնալ. Չոքել. 2. միտ գնել. սեր սեր գործել. սեռեցնել իրենը նայել իրենը. 2. Նշանագրել իրենը. Նշանագրել. տեսնել. Վերծել.

Affissamente, av. fixement. պլուզեալ. ապատ. Նշանագրել. տեսնել. սեռեցնել իրենը.

Affissamento, sm. regard fixe, m. պլնալն. սեր սեր գործել. սեռեցնել.

Affissare, va. regarder fixement. յառնալ. Չոքել. սեր սեր գործել. սեռեցնել իրենը նայել իրենը.

Affisso, a, a. attaché, joint, e. կցեալ. կից. ինինքնիրեն. Նշանագրել.

Affittajuolo, sm. fermier, m. որ ի վարձս տայի. * վարձատու. տեսնել.

Affittare, va. donner à ferme ou à louage, affermer. 2. affermer, prendre à louage. տալ ի վարձս. 2. վարձել. տայել. առնուլ ի վարձս. տեսնել. Նշանագրել վերծել. 2. տեսնել. Նշանագրել. տեսնել. Նշանագրել.

Affittatore, sm. bailleur, m. 2. locataire, m. որ ի վարձս տայ. * վարձող. 2. որ ի վարձս առնուի. * վարձառու. տեսնել վերծել. 2. տեսնել.

Affittevole, a. qu'on peut prendre ou donner à loyer ou à ferme. զոր վարձի է ի վարձս տալ. առնուլ. տեսնել վերծել. տեսնել.

Affitto, sm. louage, m. ferme, f. առուի առնուի ի վարձս. տեսնել. տեսնել ասել. վերծել. Նշանագրել.

Affittuale, sm. fermier, m. 2. rentier, m. որ ի վարձս առնի. * վարձառու. Զոր որ ի վարձս տայ. տեսնել. 2. տեսնել վերծել. տեսնել.

Affiare, vn. souffler. Հնչել. Հնչել. փչել. Նշանագրել. Նշանագրել.

Affiato, sm. souffle, m. 2. influence, f. շունչ. Հնչելիւն. 2. ազդեցութիւն. Նշանագրել. Նշանագրել. 2. Նշանագրել. Նշանագրել.

Affliggere, (va. affliger, chagriner, tourmenter. Affilitare, ter. Նեղել. վշտացուցանել. տանջացուցանել. Նշանագրել. Նշանագրել. Նշանագրել. Նշանագրել. Նշանագրել. Նշանագրել. Նշանագրել. Նշանագրել.

Affliggersi, (vp. s'affliger, se tourmenter. Affilitarsi, (վշտանալ. Նեղել. տանտջել. Նշանագրել. Նշանագրել. Նշանագրել. Նշանագրել. Նշանագրել. Նշանագրել. Նշանագրել.

Affliggitivo, (a, a. affligeant, e. վշտացնիչ. Affilitivo, (վշտացնիչ. Նեղիչ. Նշանագրել. Նշանագրել.

Affizionella, sf. dim. légère affliction, f. տանտջ վիշտ. Նիհար Նեղիւ.

Affizione, sf. affliction, peine, désolation, f. վիշտ. Նեղութիւն. տանտջանք. անձկութիւն. Նշանագրել. Նշանագրել. Նշանագրել. Նշանագրել. Նշանագրել. Նշանագրել. Նշանագրել. Նշանագրել.

Affluente, a. abondant, e. լցուր. լի. առատ. Նշանագրել. տալ. լցել. տեսնել.

Affluentemente, av. abondamment. առատութեամբ. լցուրս Նշանագրել. տալ. տալ. տեսնել.

Affluenza, sf. abondance, f. լցուրս. առատութիւն. տալ. Նշանագրել. առատութիւն. տալ. Նշանագրել. Նշանագրել.

Affluere, (vn. affluer, abonder. լցուրել. լի. Affluire, (առատանալ. Նշանագրել. տալ. տեսնել.

Affusso, sm. concours d'humeurs, m. լցուր.

վիթե, անչափավիթիւն (խառնուածոյ)· Խըլ-
ըոցըն, պեսպես ըլան ասոնցըն խառնուա. ը-
ղյումները, տրհնաց, տեսակ։

Affocalistiare, va. (t. di pitt.) *ombrer de couleurs brunes.* մեծ ազդ.ցանել, թ հագա-
ցանել· գոյատիպներ· ունա ոեսի վրայ։

Affocare, va. *enflammer, mettre le feu.* վա-
ռել· բորբոքել· Խթանե· Խոհ-ոյ-ոյ-ոյ-
ոնել վերայ։

— va. s'*enflammer*, brûler. վառիլ· բորել·
Խանձե· Խոհ-ոյ-ոյ։

Affocaticcio, a, a. dim. *un peu enflammé, e.* սակաւ մի բորբոքեալ· ոչ ա. Խոհ-ոյ-ոյ-ոյ։

Affocato, a, a. *rouge, vif, ve.* Ջ. *enflammé.* 3. *brûlé, e.* Հրագոյն· ասասիի· Ջ· բորբո-
քեալ· 3· ոչիրելալ· վիրելալ· ա-
վերեալ· Խոհ-ոյ-ոնեի· Ջ· Խթանըլու·
Խանձ-ոյ-ոյ-ոյ։ 3· Խոհ-ոյ։
Խնձոյ։

Affoggagine, *sf.* (*suffocation*, f. *étouffe-*

Affogamento, *sm.*(*ment*, m. Հեղձուծի·
Հեղձուցի· ոզնալու· ոզնալը։

Affogare, va. *étouffer, noyer.* Հեղձուցանել·
ոզնլոի· Ոչիրեի Խոհ-ոյ-ոյ։

Affogarsi, vp. *s'étouffer, se noyer.* Հեղձուլ·
խեղդել· ոզնալու։

Affogato, a, a. *étouffé, e.* Հեղձեալ· ոզնալու-
ալ։

Affogatura, *sf. suffocation*, f. Հեղձուծի·
Հեղձուցի· ոզնալու-ալ։

Affollamento, *sm. foule*, f. ամբոխ· բազմու-
թիւն· Խուլի· Խուլըն· ալուղուլըն։

Affollare, va. *fouler, presser.* Խոռել· կո-
ոել· Խոլնել· ոչխոռ· ոչիրելոնել· Խոլնա-
ուե· գոռոռել։

Affollatamente, *av. en foule.* Ջիաոաոան·
խառն· Խոլոր-ոնոր· ոչխոռ Խլե։

Affoltamento, *sm. précipitation*, f. Ջեպ·
խառնապոտ· ոզնապոտը· Խլ· Խոլնելոնե։

Affoltarsi, vp. *fondre sur le manger glou-
tonnement. գիմել, յարձակել ի վերայ կե-
ղակրոյ անյագաբեմութ·* ոոլնալ· Ջոաոլն
Խոլնելոն ոչխոռ· ոճ Խոլոլնելոնելոնե
Խոլնե։

Affoltata, *sf. précipitation, hâte*, f. Ջեպ·
վրդիռ· * ոզնապոտը· Խլ· Խոլնելոնե· ոճելը։

Affondamento, *sm. naufrage*, m. *submer-
sion*, f. Ջաոանոաոելի թիւն· Ջաոաոբելու-
ելը· գոռելը· Խոհ ձոոոլնելոնը։

Affondare, va. *submerger, couler à fond, plonger.* ընկղմել· ընկղմանել· Հեղձուց-
նել· գոռելոնել· ալը Խնել։

Affondatura, *sf. excavation*, f. պեղելը·
ոոիելը· Ջոալը· ոեոլն Ջոալ։

Affondo, a, a. *creux, se.* խոր· խորին· ոեոլն։

Affoncare, va. *pendre.* կախել· ոոոոե· Խնել·
Խիոոելոն։

Afforestierare, va. *rendre étranger, donner la mine d'étranger.* օտարացուցանել· Խեղոանել·
ալոլոլ Խնել· Խեղոանել ձև-ոեիեի Խնե օտար։

Affornellare, va. (t. di mar.) *tenir la rame en l'air.* ջառնալ ի վեր վեհ խոոոլ· ոեոլոլ·
Հեղ-ոյ Ջոաոլոլ։

Affortificamento, *sm. fortification*, f. ամրա-
ցուցանելը· ամրոլիթիւն· Ջաոլնելոնը· ոեիեոնելը։

Affortificare, va. *fortifier.* ամրացուցանել·
Ջաոլնել վերայ։

Affortire, (վերոնեի Խնելոնե· ոեոլոլ Խնելոնե·

Affortunato, a, a. *heureux, se.* բախտաւոր·
երջանիկ· Ջաոլնալու· ոեոլոնալու։

Afforza, va. *par force.* Ջ. *à force.* բռնի·
բռնաբար· Ջ· զօրաւորեալ· ի Ջնոն· զ-
ոոոե· զորոլա· Ջեպեի· Ջ· ոեոլելնի Խնե·
Խնե Խնե։

Afforzare, va. *fortifier.* զօրացուցանել· ա-
ոյոլացուցանել· ոեոլելնելնելնե· Ջոալ-
ելնի· ոեոնելի Խնելոնե· Ջոալ Խնելոնե։

Afforzatore, *sm. fortificateur*, m. զօրացու-
ցիչ· ամրացուցիչ· ոեոլելնի, ոեոլոելնի Խնելոնե։

Affoscare, va. *offusquer.* մեծ ացուցանել·
Խանձացուցանել· ոեոլոոելնե։

Affoscarsi, vp. *se troubler.* մեծանալ· Խան-
ձանալ· ոեոլոոելնե։

Affossamento, *sm. excavation*, f. փոսելը·
փորելը· ըոնեոոլ, Խոնաոե Ջոալոլ։

Affossare, va. *fossoyer.* փոս, խրամ Ջաոա-
նել· փորել· Խոնաոե Ջոալոե· ըոնեոոլ ալնե։

Affossato, a, a. *fermé de fosses.* փոխուա-
ի փոսիչ· ըոնեոոլ·
Occhi affossati, *yeux enfoncés.* աչք
աղեալք· կիսկեալք· ըոնեոոլնելու, Խեղոի
ևիեի Խեղելու։

Affragnere, va. *rompre, casser, briser.* Ջ. ևից. *fatiguer.* ընկոնել, խորտակել, Ջ· ոչխաոելոնելնի· Ջաոաոալոելի ա-
նել· ելոոնե· Ջ· Խոլոնե։

Affralare, (va. *affaiblir, débiliter.* տկարա-
նալ· Ջոալելնելնելնե· Ջոալ Խնելոնե ոեոլելնելնե։

Affrancare, va. *affranchir.* ազատել· փրկել·
ոչխ Խնել· ելոոոելնելնե։

Affrancarsi, vp. *prendre courage.* զօրանալ·
քաջալերել· Ջեոոելնելնելնե· Խոլոելնելնե·
Խոլոե ոեոլ։

Affrancato, a, a. *affranchi, e.* ազատ· փրկ·
ոչխ Խնե· ելոոոելնելնե· ոչխ։

Affrangere, va. *rompre.* խորտակել· ելոոնե·

Affranto, a, a. *affaibli, e.* տկարացեալ·
Խոլոնե· Ջնեի· ելոոելնելնե։

Affrantura, *sf. fatigue*, f. լասութիւն· ոչխա-
ուելնելնի· Ջնեի· Խոլոնելնելնե։

Affratellamento, *sm.*(*amitié intime*, f. եղ-
բայութիւն· ոոելնելնելնի· Խոլոելնելնե·
Խոլոելնելնե։

Affratellanza, *sf.* (*confraternité*, f. եղբայ-
ութիւն· ոոելնելնելնի· Խոլոելնելնե· Խոլոելնելնե·
Խոլոելնելնե։

Affratellarsi, vp. *fraterniser.* եղբայնանալ·
եղբայ ոչխ եղբայր· Ջոալոելնելնելնե· Խնել·
ելնե Խնել· Խոլոե ոչխ· Ջոալոելնե Խնի
Խելնելնե։

Affratto, *sm. lieu étroit et sombre*, m. տեղ եւ
խաւարին տեղի· ոոլ ևի Ջոալելնե ոոելնե։

Affreddare, va. *refroidir.* զովացուցանել·
* ոչխեղբայել· ոոոելնե· Խոլոելնելնե·

Affreddarsi, *vp. se morfondre.* Ջ. ևից. *se ra-
lentir, s'attiédir.* Ջոալոելնե· Ջ· լասնանել·
ոեոլել· ոոոելնե· Խոլոելնե· Ջ· Խելելնելնե·
Ջոալնե ոչխ։

Affrenamento, *sm. action de retenir, de mo-
dérer*, f. ամեներալիթիւն· Ջ լսոիս ունելը·
Խոլ Ջջոե· ոոոի Խնելը· ոոոի ոե ոոոի Խնելը·

Affrenare, va. *mettre le frein.* ամեներալել·
ի լսոիս ունել· Խոլ Ջջոե· ոոոի Խնելը·
ոոոի ոե ոոոի Խնելը· ոոոելնելնե·
— va. *recevoir un frein.* ամեն ի բերան
ունել· Խոլ ոչխե· ոոոի ոեոոոելնե։

Affrettamente, *av. à la hâte, promptement, vite.* փութով. Տկով. * արագութ. * չուռով. - ուշտե ելե. ուշե-ուշելե. ուրոյնութեն. ֆելչ-հալ.

Affrettamento, *sm. vitesse, f.* Տկութ. փութ. Երագութեն. * արագութ. եվ. - ուշելե. ուրոյն. ելեութ.

Affrettare, *va. hâter, presser.* փութացուցանել. Տկութ. ստիպել. եվերութեն. - ուշելե էրդիրել.

Affrettarsi, *vp. se dépêcher, se hâter.* փութ ալ. Տկութ. ամառպիրել. Երագել. * արագալ. եվերե. - ուշելե, ինտրեն. ուրոյն. լե-ռոց էրդիրե. եվերելուիրե.

Affrettatore, *trice, s. qui hâte.* փութացուցիչ. - ուշելե էրդիրեն. գործողիչ. գործողիչ.

Affricano, *sm.* (sorta di marmo), *africain, m.* գիրեագույց կարճ. - ուր ծին - ուրի վերեր.

Affrico, *sm. vent du sud-ouest.* Տարատ. Տոպ. Տարատ. ծուռ իվ.

Affricogna, *sf.* (*sorte de raisin.* ապց ինչ

Affricogno, *sm.* (խագդագդ - ուր ծին տեղեր ե-ելե-ծ.

Affrittellare, *va. frire.* խորովել գնուչ ի առպոլի. ե-ռ ելիլուե ե-ուրուին ելելերե.

Affrontamento, *sm. attaque*, f. յանկարծ ի վերայ հասուելը. յարձակումն. հանդի. հանդիպ. գործելը. գործելը.

Affrontare, *va. attaquer*, *affronter. 2. confronter, comparer.* յարձակել. ի գեմ հարկանել. բախել. 2. հարկանել ընդ միմեանս հանձնաժողովեալս. ե-ռ ելիլուե էրդիրե. գործելը. 2. ե-ռ ելիլուե ելելերե. բ-ռ-ուելերե ելիրե.

Affrontarsi, *vp. se battre. 2. venir au devant, aborder.* 3. *être vis-à-vis.* բախել. ի գեմ հարկանել. կռուել. գործ. 2. դիմել, երթալ ընդ առաջ. միջնորդ. 3. կալ ի հանդիպոյ. դէմ յանդիման. ուրուելե. ուրուելե. ուրուելե. ուրուելե. ուրուելե. ուրուելե. 2. ե-ռ ելիլուե. բ-ռ ելիլուե. ե-ռ ելիլուե. 3. ե-ռ ելիլուե ուր ե-ռ ելիլուե ծ.

Affrontata, *sf.* * attaque, f. յարձակումն. ի գեմ հարկանելն. հանդի. ուրուել. ուրուելե.

Affrontatore, *sm. agresseur, m. ախոյեան. յարձակողիչ. հանդուգն. հանդի ելելե. ե-ռ ելիլուե վրուն. ելե ելելե ելելե.

Affronto, *sm. rencontre, attaque*, f. 2. *affront, m. injure*, f. ի գեմ յարձակելն. հարկանելն ի գեմ. բախելն. 2. նախատինք. ի ընտանեցուցանել. յանդիմանութեան. հանդի. հանդի. ուրուել. ուրուելե. ուրուելե. 2. ելելերե. ելելերե.

Affumato, a, *a. fumé, e. Տխեալ. Տխա. խառն Տխալոյ. ախոյելե. ախոյելե ելելելելե.*

Affumare. *(va. enfumer, mettre à la fumée.* ախոյելե (Տխել. ախոյելե ելելելե. ախոյելե էլելե. ախոյելե ելելելե.

Affumicamento, *sm.* (*fumigation*, f. Տխելե.

Affumicata, *sf.* (ախոյելե ելելելե. ախոյելե ելելե.

Affuocare, *va. mettre le feu.* ապել. Տալ հարկանել. ե-ռ ելիլուե.

Affuori, *c. à moins que.* բայ ի. բայց միայն զի. միայն ի եվ. Տալ. գործողիչ ելելե ելելե. ելելե. ելելե.

Affusoláre, *va. embellir.* գործողիչ. գործողիչ.

A fiacca collo, *av. à corps perdu.* առանց խորհրդոյ. խառն ի խուռն. յանդգնաձեռնութիւն. յանդգնութ. - ելելե ելե. ելելելելելե. ելելելե ելելելելելե. ելելելելելե. ելելելելելե.

ըստ հասի։ Ֆելդշեր. Ֆելդշերա. Վերեկի սահ խնդիր. Ֆելդշերլիք. Սահմանագիծ իմ։

Aggaffare, *va.* gripper. Կորզել. Գաղտ. Գերեվ. Գրավել։

Aggarbare, *vn.* agréer, plaire. 2. avoir de la grâce. Դիպուկանալ. Համազ լինել. 2. գեղեցիկ լինել. Համապատասխան. Հարմարավոր. Հաճո։ 2. Ինքնել. Գեղանիս ունել։

Aggavignare, *va.* empoigner, saisir, serrer. Զգեկ ունել. պինդ ունել. բռնել. Գարկանել. Ուղեկցանել. Խոչընդոտ խոչընդոտ. Խոչընդոտ. Գավշանոց. Իր ուշադ. ուշադրել։

Aggecchire, *vn.* s'humilier. Խոնարհել. Ու լուծանալ։

Aggelare, *va.* faire geler. սառուցանել. Գեղասարսել։

— *vn.* se geler. սառել. Գեղասել։

Aggelazione, *sf.* congélation, gelée. f. սառչիւն. պաղիւն. Գեղասել։

Aggentilire, *va.* anoblir, orner, rendre gentil. ազնուացրել. գեղեցկացրել գործել. շքեղացուցանել. Լերեք Վերեք. Գեղասիրել. Գարեցնել։

Aggettare, *vn.* saillir. արտաց արձակել. Ի գուբս երանել. Ընդհան. Գերբեր. Գարձնել. Ընդհան։

Aggettivo, *sm.* adjectif, m. վերադիր. յատեցուած. * անասուն. Վազ. Նոմ։

Aggetto, *sm.* (mensola), saillie, f. գարսանդ. շինուածոց. Գեղասարսել։

Agghermigliare, *va.* serrer étroitement. Գամեղանի լինել. պինդ ունել. Ոսկե Ոսկե խնդիր. Գեղերսել։

Agghiacciamento, *sm.* gelée, glace, f. սառչիւն. սառամանիք. պաղ. Գեղասել. Գաղտ. Գեղասել։

Agghiacciare, *va.* geler, se geler. 2. s'endurcir. Գեղասել։

Agghiacciarsi, *vp.* gourdir. սառել. պաղել. 2. թրմանալ. Գեղասել. Գաղտնանիք. 2. Գեղասել։

Agghiaccio, *sm.* parc de moutons. 2. clôture faite de claies ou de filets. Հանգրուան խաշոց. Գեղագաղտ. գոմ. 2. տեղի վանգամ. կամ ուռկանաց պատեալ. Գաղտ. 2. Գեղասելք խոչոտ Գաղտ ընդհան։

Agghiadamento, *sm.* engourdissement, m. ընդարձանալն, թրմանալն ի ցրտոյ. Գեղասել. Գեղասելն։

Agghiadare, (*vn.* s'engourdir de froid. ընդարձանալ. թրմանալ ի ցրտոյ. Գեղասել. Գեղասելն։

Agghiadire, (գարձանալ. թրմանալ ի ցրտոյ. գեղասանալ ի ցուրտ. Գեղասել. * գեղասանալ. Գեղասելն։

Agghiettivo, *sm.* adjectif, m. վերադիր. * անասուն. Վազ։

Aggiacenzia, *sf.* appartenance, f. մերձաւորութիւն. հարազատութիւն. պատշաճութիւն. Ընդհան. Ինքնելն. Գեղասելն։

Aggiacere, *vn.* convenir, être propre. պատշանել. ի գեղ գալ. Ինքնելն. Գեղասել. Ընդհան. Գեղասել։

Aggiunocchiamento, *sm.* genuflexion, f. Գունդ գնդի. Գեղ Գեղասել։

Aggiunocchiarsi, *vp.* s'agenouiller. Գունդ գնդի. ի գուռս Գարկանել. ի Գունդ Ընդհանել. Գեղ Գեղասել։

Aggio, *sm.* droit de change, m. չափ ի գրամացն փոփոխմանէ. արձաքի վասն զգրամս փոխոխելոյ. Գեղ գուբս. Գեղ գրվելոյ Գեղասել։

Aggiogare, *va.* atteler les boeufs. Լծել. Ֆելդշեր. գլուխ Գեղասել։

Aggiogliato, a. a. mêle avec l'ivraie. լի խառնեալ գրմնոյն. Գեղասելն։

Aggiornamento, *sm.* ajournement, m. Գաղտնագիր գաղ. Գաղտնակարգ. Գաղտնագրանքիւն. Կան Գեղասել. Վազ. Գեղասելն։

Aggiornare, *va.* ajourner. ար եւ. Գաղ սահմանել. Գաղ սալ. Գաղտնագիր լինել. Գաղտնակարգել. Կան Գեղասել. Վազ Գեղասել. Գեղասելն։

— *vn.* se faire jour. առաւօտանալ. Գեղել առաւօտս. լուսանալ. Կան Գեղասել. Գեղասել Գեղասելն։

Aggiramento, *sm.* action de tourner. 2. tromperie, surprise, f. շրջմունք. շրջնորմն. շրջանք. 2. խորհրդիւք. պատգամք. Գեղերսել. 2. Գելք. Գեղասել։

Aggirare, *va.* entourer. 2. tromper. շրջել պատել. պատրել. 2. պատել. խաբել. Ֆելդշերնել. 2. Գեղասել. Գեղասել Գեղերսել։

Aggirarsi, *vp.* chercher à se remettre sur le chemin après s'être égaré. 2. ne savoir venir à bout d'une chose. շրջել շրջել գալ. յանձել. ի Գեղասել. 2. չկարել գիտել շանել ի գլուխ չգասանել Գեղասել գրան Գեղասել. Գեղասել. 2. Գեղասելն գալ Գեղասել. Գեղասելն գալ Գեղասել։

Aggirata, *sf.* surprise, tromperie, f. պատիր ըստիր. պատգամք Գեղերսել. Գեղասել. Գեղասել։

Aggiratore, *sm.* vagabond, intrigant, m. ի Գեղասանալն. Գեղերսել. Գեղասել գալ Գեղասել. Գեղասել։

Aggiratrice, *sf.* coureuse, f. լոգ. գրանիկ. Գեղասել։

Aggiudicare, *va.* adjuger. տալ գիմի որ ուրեմն մատնացուցանել. Գեղասել. Գեղասել. Գեղաս

Aggiuntivo, *sm. adjectif*, m. վերադիր *ածական. Լած.

Aggiunto, a, a. *ajouté, e. 2. joint, e. attaché, e.* յատկեալ. 2 կցեալ. յօդեալ. յարեալ. որոշուածն. Ելեալ ի ծնողաց.

— *sm. adjectif*, m. վերադիր *ածական. Լած.

Aggiuntoché, *c. d'autant plus que.* Ձանդիպէ. ընդ. առանձ. քան զայս. մանաւանդ զի. մանաւանդեթէ. ուր. վերատի. Վե տանէ.

Aggiuntura, } *sf. addition*, f. յաւելուած.
Aggiunzione, } ի. յաւելուած. ի. ծնունդ.

Aggiurare, *va. conjurer.* երդնուլ. միաբանել ի վերայ ոմէ. 2. երդմնեցուցանել. անօրէնութեան. պղծութեան ծուլէ երդնիլ զոք. 2. անօ վերին.

Aggiurazione, *sf. conjuration*, f. *ժողովք. միաբանութիւն ապստամբեաց. երդնիլ զոք. *ընածեալ.

Aggiustamento, *sm. accommodement, accord*, m. յարդարանի. յօդեալ. կարգ. յօդեալ. 2. միաբանութիւն. Հաշտութիւն. ուխտ. Նիւթ. 2. ՚՚՚ի. դարելեցի.

Aggiustare, *va. accommoder, arranger.* ուղղել. յօդեալ. յարդարել. կարգել. միաբանել. ուխտել. Նիւթ. Վերելեալ. ապաւորեմ. ուղղս ի ծուռ :

— fede, *ajouter foi, croire.* Հաւատալ. Ընանալ. Ընան Վերելեալ.

— m conto, *solder un compte.* Հաւատացուցել. Վերատ պարտ. Եռակ.

Aggiustarsi, *vp. s'accommoder.* Հ. *imiter.* իրաւանդրէ լինել. Հաշտել. միաբանել. Հ. Նմանել. Հաւասարել. ՚՚՚ելեալ. ՚՚՚ել, բան զբան. ապաւ. Հ. Հ. ղեկուլը օրէնք. ուխտելեալ.

Aggiustatamente, *av. avec justesse, propriement.* յիրաւի. քան զատուածի. ի դէպ. ապաՎերելեալ. ՚՚՚ելեալ Ելելեալ.

Aggiustatezza, *sf. justesse*, f. 2. *bienséance, politesse*, f. Հաւատարմութիւն. ապաւանմութիւն. ի յիրաւի. 2. իրի ուխտ. պարկեշտութիւն. * բարեպատրաստութիւն. ապՎերելեալ. 2. Ելելեալ. Ելեան.

Aggiustato, a, a. *égal, e. 2. prudent, e. sobre, réglé, e.* յարդարեալ. Հաւատար. 2. հեռատես. իարդիրագիտուն. Հանճարեալ. Վերելեալ. ապաւան. Հ. Ելելեալ. ՚՚՚ելեալ.

Aggiustatore, *sm. ajusteur*, m. Հաւատարիչ. կշռիչ. գրուագ. Վերելեալ. ապարիչ.

Aggiustevole, *a. qu'on peut accommoder.* զոր միաբի միաբանել. ապաւորանալի. ապաւանելի. ապար. ապանալ.

Aggobbire, *vn. devenir bossu.* 2. *fig. se cambrer.* լինել սապաւորեն. * կուք բլլալ. 2. կռնաձալ. դիմորիկ. Ելանալ. Հ. Ելելեալ.

Aggomiciolare, *va. mettre en peloton.* պաՀ

Aggomitolare, } *va.* ի կծիկ. Ելանալ
Aggomolare, } ապանի. Ելանալ.

Aggottare, *va. vider la sentine, pomper l'eau d'un navire.* Հանել. ծխաքել. զջուր յաւտաի նաւուն. ուխիկիի ապՎերելեալ.

Aggradare, *va. agréer.* Հաճոյ լինել. Հ. Ելանալ.

Aggradevole, *a. gracieux, se, agréable.* ընդունելի. Հաճոյ. գեղեցիկ. Հաճոյական. Հանելանալ. Ելանել. լուիկ. լերին. Լեր. Լեր.

Aggradevolissimo, *a. a. très-agréable.* Հաճոյ յոյժ. Ելելեալ Հանելանալ. Ելե Լեր.

Aggradevolmente, *av. au gré.* Հաճոյութեամբ. կամակոր ծուարթ. ծուարելը. Վերելեալ. Ելելեալ Ելելեալ. Ելելեալ.

Aggradimento, *sm. agrément, aveu*, m. Հաճոյութիւն. Հաւատարմութիւն. ընդունելութիւն. Ելելեալ. Վերելեալ. Հանելանալ. Հանելանալ. Հանել լինի.

Aggradire, *vn. agréer.* Հաճոյ, ընդունելի լինել. 2. Հաճել. ընդունել. յանձն առնուլ. Հանելանալ. ծուարթ. Հանելանալ Ելելեալ. 2. Հանելանալ. Հանել լինի. Ելելեալ Ելելեալ. Հանելանալ. Հանելանալ. Ելելեալ ծուարթ.

Aggraduirsi, *vp. captiver la bienveillance.* Հաճոյ լինել. գիրեւս ածել. ընդ միս նուաճել. Ելելեալ Ելելեալ. Ելելեալ Վերելեալ. Ելելեալ Լեր Ելելեալ. Հանելանալ ծուարթ.

Aggraffare, } *vc. agripper, prendre de for-*
Aggraffire, } *ce.* յարձակել. կրպել. Ելած.
Aggrampare, } Ելած. Ելելեալ Ելելեալ.

Aggranare, *vn. produire la graine.* առաքանալ. Հաւանել. (գրուեղ). ծուարթ. Ելանալ ծուարթ ծուարելեալ.

Aggranchiarsi, *vp. s'engourdir.* ընդարմանալ. դրտանալ. (մասանց ի գլաւոյ). (Ելած. Ելելեալ ծուարթ) Ելելեալ. ապանալ.

Aggrancire, *va. accrocher.* կախել. զկոր երկամոյ. Ելելեալ ծուարթ.

Aggrandimento, *sm. agrandissement*, m. մեծութիւն. յաճախութիւն. առաւելութիւն. ապՎերելեալ. ծուարթ.

Aggrandire, *va. agrandir, augmenter.* մեծացուցանել. յաճախել. առնել զոյացանել. զոյացանել. ապՎերելեալ. ծուարթ. Վերելեալ. Վերելեալ.

Aggrandirsi, *vp. s'augmenter, s'agrandir.* մեծանալ. առնել. առաւելուլ. ապՎերելեալ. ծուարթ. Հանելանալ. Ելելեալ պատանի. Վերելեալ ծուարթ.

Aggrappamento, *sm. prise*, f. *accrochement*, m. Հոգեր, առնուլ կոր երկամոյ. Հանելանալ.

Aggrappare, *va. saisir, attraper.* Հոգեր, առնուլ կոր երկամոյ. կռանել. Հանելանալ. Հանելանալ Ելելեալ Ելելեալ. Հանելանալ ծուարթ. Ելած. Ելելեալ.

Aggrapparsi, *vp. grimper.* Հարկել. ի վեր ելանել. Հանել. կռանել. Հարկանալ. Ելելեալ. Ելելեալ Հանելանալ Ելելեալ.

Aggratare, *va. plaire.* Հաճոյ լինել. Հանել ծուարթ.

Aggraticciarsi, *vp.* (attaccarsi tenacemente), *vp. s'entortiller.* կռանել. Հաճանել. Հարկանալ. Ելելեալ. Ելելեալ. Ելելեալ. ծուարթ.

Aggratigliare, *va. garotter.* կապել. կաղկանդել. պրկել. պրկանել ի շղթայ. պնդել ի կապանս. ապՎերելեալ. Վերելեալ. Ելելեալ ծուարթ.

Aggravamento, *sm. fardeau*, m. 2. *oppression*, f. ծանրութիւն. բեռն. 2. բռնութիւն. լլկանք. ապՎերելեալ. Լեր. 2. ապՎերելեալ. ծուարթ. Ելելեալ.

Aggravare, *sm. surcharger.* 2. *aggraver.* բեռին ծանրս կապել. 2. ծանրացուցանել. առաւելացուցանել. Ելելեալ Ելելեալ Ելելեալ. Ելելեալ Լեր Ելելեալ. 2. ապՎերելեալ. ծուարթ. Ելելեալ Ելելեալ Ելելեալ.

Aggravazione, *sf. fardeau*, m. Ծանրաբեռնութիւն. բեռն. ուշադրութ. նկատ.

Aggravio, *sm. tort*, m. *injustice*, f. 2. *honte, ignominie*, f. 3. *dommage*, m. *perte*, f. 4. *imposition*, f. անիրաւութիւն. վնաս. 2. ամօթ. նախատինք. թերացութիւն. 3. վնասուտգործ. կորուստ. 4. Տարի. բան. պատմ. 2. պիտի. նախատինք. պարտաւորութ. 3. ծանր. վիշտ. տաղտկութ. 4. Վերին. ուռկան.

Aggraziamente, *av. avec grâce.* գեղեցիկապատուոյ. ի գեղ. շնորհաց. ի-ներքինի. հանդարտութեամբ.

Aggraziare, *va. faire grâce.* շնորհս ունել. շնորհել. ըստին. ներել. խնայել. ետուն կենաց.

Aggregamento, *sm. agrégation*, f. *réunion*, f. ժողովածոյութիւն. ճար. իրաց օգտ.

Aggregare, *va. agréger, associer à un corps.* ի մի վայր դումարել. ժողովել. խառնել ի միաբան. ընդ. ճար կինս. իրաց. հաւաքել. ընդ. ճար կինս. իրաց. ընդ. ուխտ կինս. տրաւ. ընդ. սիրտ. ընդունել. ընդ ուխտ կինս. տրաւ կինս.

Aggregato, *sm. réunion*, f. *agrégation*, f. ժողովածոյութիւն. ժողով. բազմութիւն. միաբանութ. կենակից.

Aggregazione, *sf. agrégation*, f. ժողովածոյութիւն. կարգութիւն, համաձայնութ ընդ. ճար կինս. ընդունութ. տրաւ կինս. ընդ. սիրտ. ընդ.

Aggregiare, *va. rassembler les troupeaux.* ժողովել գնաւատ. ուխտ. տաւրոց ճար կինս.

Aggregiarsi, *vp. s'attrouper.* դումարել. ի մի վայր գալ. ժողովել. ճար ընդ. իրաց.

Aggressione, *sf. agression*, f. յանկարծ ի վերայ հասանելն. յարձակումն. գիտ. գոլ.

Aggressore, *sm. agresseur*, m. *qui attaque à l'improviste*, m. յանկարծ ի վերայ հասանէ. յարձակ. յառաջամարտիկ. դասական. սերտան. Էր գիտ. կոխ. ուրիշ կոխ.

Aggrezzarsi, *vn. s'engourdir.* ընդարմանալ. քրտնաթաց ի ցրտոյ. ուռճանալ. ուռ-լինել. խանգիտ. ուռճանալ.

Aggricniare, *vn. se rider.* խորշոմել. կարճանալ. պատ-լինել.

Aggrinzare, *va.*

Aggrinzire,

Aggrizzarsi, *vp. se roidir.* պրկել. պարզել. ձգել. յոյժ. ներկնկոտիլ. ներկ ելնել.

Aggrommare, *vn. s'attacher en croûte.* մածանել. մառագել. *կռչել. խոպոպել.

Aggrondare, *va. froncer les sourcils.* դժուռս ի խոնարհ կախել. դժգոհել. խոժոռել. ճաղ լուծանք. ներքին ուռճ. խնայել. խոնարհ եղբիկներ. կնճռոտիլ.

Aggrondatura, *sf. réprimande*, f. յանդիմանութիւն. խրատ.

Aggroppamento, *sm. action de nouer.* կապելն (իրձունս). (ուխտն) պատլուծ.

Aggroppare, *va. nouer, envelopper.* 2. *raccommoder*, *masser.* պատել. (իրձունս) կապել. 2. ժողովել. կուռել. ջղկապուածել. (ուխտն) պատլուծ. 2. ծոր կինս. եղբիկ.

Aggrottare, *va. faire une levée de terre.* կուռել. Հողակոյտ. պատել. կանգնել. ծոր ի եղբիկ. ներքին եղբիկ.

— le ciglia, *froncer les sourcils.* գլուխս ի խոնարհ կախել. խոժոռել. գժգոհանի լինել. ճաղ լուծանք. ներքին ուռճ. խնայել. եղբիկներ. կնճռոտիլ. նայել օրհն.

Aggrotescato, a, *a. travaillé à la grotesque.* (պատկեր) նկարեալ քան Հանդգ. ետ. ճոխ. ներքին (ուռճ).

Aggrovigliarsi, *vp.* (ritorcersi in se medesimo), *se recoquiller.* ամփոփել. դիմել. գալարել. պատել. ուռ-լինել. ուռճանալ. ներ ի ոտ օրհն.

Aggrumato, a, *a. caillé, e.* ի ամձրացեալ. մածեալ. ի ամձրամած. ծոլ-լուծուց. ծոլ-ծոր. ներքին. ներքին օրհնութ.

Aggrumolare, *va. entasser.* ժողովել. Հաւաքել. կուռել. ուռ-լինել. ուռճ. ճար կինս. իրաց.

Aggruppamento, *sm. action de nouer*, f. կապելն. Հանգոյց. կապ. ուռ-լինել. պատլուծ. ուռ-լինել.

Aggruppare, *va. lier, réunir, nouer.* կապել. Հանգուցել. պատել. ուռ-լինել.

Aggualiamento, *sm. comparaison*, f. Համեմատութիւն. Հաւասարութիւն. Հեղանգ. ներքին կին. ներ-ներէն.

Aggualianza, *sf. égalité, conformité*, f. Հաւասարութիւն. զուգութիւն. նմանութիւն. ներ-ներէն. ներ-ներէն.

Aggualiare, *va. égaler, confronter.* 2. *aplanir, rendre uni.* Հաւասարել. Համեմատել. զուգել. Հաւասար առնել. նմանեցուցանել. 2. Հարթել. Հաւասարել. ուռ-ուռ-լինել. ներ-ներէն. ներ-ներ կին. ներ-ներէն. ներ-ներէն. ներ-ներէն

Essere in —, *être aux aguets.* գտնուիլ ի դարան մնալու. Գտնուիլ ի դարանի մէջ.

Aggueriire, va. *aguerrir.* ընդլայնացնել զզօրս ի պատերազմ. ուսուցանել ի մարտեղծին. Սաստկացնել. Սաստիկ եղբ.

Agguindolamento, *sm. action de dévider,* f. 2. fig. *artifice,* m. առնուելն ի վերայ պատասխանոյ գործոյն կամ ի վերայ հաճարակի պատասխանի. 2. խորամանկութիւն. ձեռնհասկութիւն. ձեռնհասութիւն. 2. հնարք.

Agguindolare, va. *dévider, mettre en écheveau.* 2. fig. *mener par le nez, tromper.* առնուլ ի վերայ պատասխանոյ գործոյն կամ ի վերայ հաճարակի. պատասխանել. *Կարժասի վրայ փաթթել.* 2. *Կարժ ընել.* 2. ձեռնհասկութիւն. ձեռնհասութիւն. 2. հնարք.

Aggustare, va. *donner du plaisir.* զուարճացուցանել. Հաճել. ուրախ առնել. Խոշտանգել. Լալ.

Aghetta, *sf. litharge de plomb,* f. արծաթոյ փրփուր. արծաթոյ չար. * Մարդասպան. * քարմարդասին. Ալիւռն ինչ. Խորշոմ ինչ.

Aghetto, *sm. aiguillette,* f. լար. պարան. մանուածք. գոյն.

Aghiaccio, *sm.* (t. di mar.) *barre de gouvernail,* f. ձող դիմին. ծիծաղ. ծորակ.

Aghirone, *sm. héron,* m. արագիլ. Ծովային. գուշեղէն. գուշէին.

Agiamento, *sm. aise, commodité,* f. 2. *privé, lieu d'aisance,* m. *garde-robe,* f. զիւրութիւն. զեր. Հանգիստ. 2. Ձեմիչ. * արտաքին. Իջեալ. առանձին. ըստ ինքեան. Հասարակ. 2. Ներկ. տան իջեալ.

Agiamina, (all' agiamina) *av. (en) damasquinure.* գործուած երկաթի յեռակալ ընդ ասկոյ կամ ընդ արծաթոյ. — Ըստ նմանութեան կամ ի ձեւ ոծիր. նմանեալ.

Agiare, va. *accommoder.* զիւրացուցանել. զերծ. զիւրութիւն առնել. Զօրացուցանել. Հաստ ինչ.

Agiatamente, *av. commodément, aisément.* զիւրութեամբ. զերծ. անդրդուած. ազդուժ. Ի ինչ ձեռն. Զօրացեալ. Հաստ հաստ. Հաստատ ինչ.

Agiatezza, *sf. commodités de la vie, aises, richesses,* f. pl. 2. *commodité,* f. 3. *lenteur,* f. քարեկեցութիւն. զերծ. զիւրութիւն. յդկութիւն. անդրդուածութիւն. 2. զիւրութիւն. յեղութիւն. 3. Հանգստութիւն. յանգիստութիւն. Հանգստ. իջեալութիւն. ղանիցին. զիւրութիւն. 2. Զօրացութիւն. Հաստատութիւն.

Agiatissimamente, *av. fort à son aise.* բազում զիւրութեամբ. զիւրագոյն. գոյնի հանգստ ինչ.

Agiatissimo, a, *a. très-riche.* քարեկեցիկ. յդկացեալ. անդրդուած յոյժ. ընդարձակ. Ճոխ տէր. գոյնի ինչ.

Agiato, a, *a. à son aise, riche.* քարեկեցիկ. յդկացեալ. անդրդուած. հանգիստ. Հանգստացեալ. անդրդուածութիւն. Հանգստ.

Agibile, *a. faisable.* զոր մարթի է գործել. առնել. գործելի. առնելի. ըստանդ. ըստ ինքեան. իրականալի. Ագիլ, *a. agile, léger, e.* փայտ. արագ. շղթայ. պիղոյկ. ընդ ինքեան. ոտի. ստեպ. ստ. ստ. Խիտ. Խիտ.

Agilità, *sf. agilité, légèreté, souplesse,* f. Agilitade, \ սպագանութիւն. կայսաստութիւն. ստեպութիւն. ընդ ինքեան. ստ. ոտիութիւն. Խիտութիւն. ոտիութիւն.

Agilitare, va. *rendre agile.* խիտնել. ժիր, կայսաստ գործել. ստ. ոտի խիտ. ընդ ինքեանել.

Agilmente, *av. agilement.* արագութեամբ. փութով. կայսաստութեամբ. ժրութեամբ. ստեպութեամբ. ընդ ինքեան ինչ. Խիտ.

Agina, *sf. vitesse,* f. արագութիւն. Խիտութիւն.

Aver —, *être fort robuste.* զօրաւոր յոյժ լինել. Հաստ ինքեան օրհ.

Agio, *sm. loisir,* m. զիւրութիւն. պարապ. ժամ պարապոյ. գիւղոյ ժամ. Հանգիստ. Հաստ. Հաստ. ասանձին. Հանգստ. ազ. Հաստատ. Հաստ.

A buon —, a suo —, a grand' —, *à son aise.* անդրդուած. զիւրացեալ. Հաստ ինչ.

A mal —, *avec beaucoup de peine.* անդրդուածութեամբ. բազում ասանդուածութեամբ. Հաստ ինչ. Հաստատ ինչ.

Far i suoi agi, *aller à la selle.* Հասանել ի պէտս. Հաստ ինչ հանգիստ ընդ.

Agire, va. *agir, opérer.* գործել. առնել. ինչ ինչ. Խիտ ինչ. Հաստատ ինչ.

Agitamento, *sm. agitation,* f. շարժումն. յոյզ. Տժգոյժ. խռովութիւն. Հաստատ. Խիտութիւն. Հաստատութիւն. ընդ ինքեան. Հաստատ.

Agitare, va. *agiter.* 2. *négocier.* շարժել. յուզել. ասանուել. Տժգել. խռովել. անդրդուել. 2. խօսել. միմիայն իմեալ. ընդ ինքեան. ասանուել. Հաստատութիւն. Հաստատ. Հաստատ. Հաստատ

Agnazióne, *sf. parenté, agnation*, f. ազգակցություն ի հայր կողմանէ · դասը ընտանեաց իշխանէն ·

Agnella, } *sf. agneau*, m. գրաւական · էգ
Agnelletta, } գառն · գէզ է ոչխարաց ·
Agnellina, }

Agnelletto, } *sm. agnelet, agneau*, m. գառն
Agnellino, } գրաւին · բուծ · գառն · * գառ
Agnello, } հաւկ · ընտանեաց ·

Agnizióne, *sf. reconnaissance*, f. ծանօթացութիւն. ճանաչելն. ընկալ ·

A'gno, *sm. agneau*, m. գառն · գրաւ · բուծ · * գառնուկ · ընտ · գառնուն · հաւկ ·

Agnocásto, *sm. agnus-castus*, m. հաղիկ · խնձ ·

A'gnolo, *sm. ange*, m. հրեշտակ · հրեշտակ ·

Agnusdéi, { *sm. agnus*, m. 2. *hostie*, f. գառն
Agnusdéo, { աստուծոյ · պատկեր գառին Աստուծոյ · 2 · պրեպ. հաց · * պրպտուրիւնս նշոյրք · Լեւիտն ընտրութեան ոչխարին · 2 · ընդ ոչ ընտրեալս ·

A'go, *sm. aiguille*, f. ասեղն · 2 · խոյիկոց · 3 · հերիան · 4 · լեզու · սրոյ ժանեակացի · 5 · լեզու կշռոց · 6 · նուէն իրիշ ծակոտ նարդ եւ երկայն · * բերան · * ապարանչ · նշոյր · ոչխարին · ոչխարն · 2 · որ նշոյրն · գէզ · Ոչ ոչխարն · 3 · գէզ · լեզուաբեր · 4 · ոչխարի · 5 · Բերան գէզ · 6 · գէզ տինս գրաւելն ·

Agognare, *va. désirer ardemment, convoiter*. ցանկալ յոյժ · փափաքիլ · անձկանալ · անհոգալ · տրտմալոյծ · կիսամեռ ոչխարին ·

Agognatóre, *sm. désireux, convoiteux*, m. ցանկացող · անձկացող · տրտմալոյծ · հիւծելոյ ·

Agóne, *sm. grosse aiguille*, f. 2. *lice, lutte*, f. *combat*, m. ասեղն մեծ · հերիան · 2 · պատճաբանութիւն · մրցութեանց հրաւանդաք · կռիւ · մարտ · հանդէս · լեզուաբեր · 2 · կռուելոյ · ոչխարելոյ · գիծ ·

Agonia, *sf. agonie, angoisse*, f. տագնապ մահու · հոգեռնութիւն ծերպուեանն · * հոգեվարք · հոգ կիսոչխարին · ոչ նշոյրն · ոչխարաց ·

Agonista, *sm. athlète*, m. բռնամարտիկ · զմրիւ · նահատակ · ոչխարելոյն · կռուելոյ ·

Agonizzare, *vn. agoniser. jouer une suprême lutte. lutter à mort*. տագնապիլ · հոգեվարիլ · մահու · ոչ նշոյրն ոչխարն · Ոչ ոչխարելոյ ·

Agorájo, *sm. ouvrier qui fait des aiguilles*, m. 2. *étui à aiguilles*, m. գործիչ · վաճառող ասղանց · 2. տեսի ասղանց · * ասեղնոց · նշոյրի · 2 · նշոյրից ·

Agostino, a, *a. né au mois d'août*. (անուան) Յունիոս յամենայն նաւասարդի, ասգաստանի ազգէն ազգ · ոչխարաց գէզն (հոգեվարն) ·

Agósto, *sm. août*, m. Նաւասարդ · ագգաստոս · ոչխարելոյն · ոչ նշոյրն ·

Ferrare —, *faire un festin le premier jour du mois d'août*. ասձել տօնս, խնդրոյ գաւառինտ ասուր Նաւասարդի · ոչխարելոյն ոչ կարն ճիւնելոյ · ոչխարելոյ նշոյրն ·

Agramente, *av. aigrement*. դառնապէս · խառն · խառագրիս · ասասիլս · ասասիլութեամբ · ոչխարելոյ նշոյրն · ոչխարելոյ նշոյրն ·

Agraria, *sf. science de l'agriculture*. ասասիլ երկրագործութեան, գիտակութեան նշոյրն ·

Agrário, a, *a. agraire*. անդաց · ագարակաց · նշոյրելոյ ոչխարն · հոգելոյ ·

Agrestamente, *av. grossièrement*. չիմակապագոյնս · * կիպ կիպերէն · ոչխարելոյ · խոչոռաբար ·

Agrestáta, *sf. verjus, aigre de verjus*, m. աչքասուկ յագրեայ · ոչխարելոյ նշոյրելոյ ·

Agreste, *a. rustique, agreste, champêtre. 2. grossier, e, rustique*. վայրենի · վարի · 2 · չիմակաց · չիմակեայ · ամարդի · * ոչխարելոյ · 2 · ոչխարելոյ · ոչխարելոյ ·

Agrestézza, *sf. rusticité*, f. 2. *agreur*, f. չիմակամտութիւն · 2 · կիսամեռութիւն · ոչխարելոյ · ոչխարելոյ · 2 · ոչխարելոյ · ոչխարելոյ · ոչխարելոյ ·

Agrestino, a, *a. aigrelet, te. fruge de թթմա գեսարաշամ*. նշոյրելոյ ·

Agrésto, *sm. verjus*, m. ագարա · 2 · չոր ագարայ · * ագարայաբր · ոչխարելոյ · 2 · ոչխարելոյ ·

Agrestúme, *sm. les acides, les aigres*, m. pl. 2. *aigreur*, f. թթմա ոչխարելոյ · 2 · կիսամեռութիւն · կիսամեռութիւն · նշոյրելոյ · ոչխարելոյ · 2 · ոչխարելոյ ·

Agrétto, *sm. (sorta di crescione) nasitort*, m. կոտրիճ · ոչխարելոյ ·

Agrétto, a, *a. dim. aigrelet, te. fruge de թթմա · ագարակաց · գագարի եւ թթմա · * ոչխարելոյ · նշոյրելոյ · ոչխարելոյ ·

Agrézza, *sf. acidité, aigreur*, f. թթմութիւն · գաւամտութիւն · կիսամեռութիւն · ոչխարելոյ · ոչխարելոյ · նշոյրելոյ ·

Agricola, } *sm. agriculteur, laboureur*
Agricoltóre, } *cultivateur*, m. գյուղ · երկրագործ · հողագործ · նշոյրելոյ · նշոյրելոյ · ոչխարելոյ · նշոյրելոյ ·

Agricoltúra, *sf. agriculture*, f. երկրագործութիւն · հողագործութիւն · գյուղագործութիւն · գյուղութիւն · նշոյրելոյ · նշոյրելոյ · ոչխարելոյ · ոչխարելոյ · նշոյրելոյ · ոչխարելոյ ·

Agrifóglio, *sm. (alloro spinoso da cui si trae il vischio) houx*, m. գաղիի փշալից · ոչխարելոյ ոչխարելոյ ·

Agrigno, a, *a. aigret, te. fruge մի թթմա · գնա · ոչխարելոյ ·

Agrimensóre, *sm. arpenteur*, m. չափիչ անդաց · երկրաչափ · ոչխարելոյ · գյուղ · ոչխարելոյ · գյուղ · ոչխարելոյ ·

Agrimensúra, *sf. arpentage*, m. չափելն գանդա · երկրաչափութիւն · ոչխարելոյ · ոչխարելոյ · գյուղ · ոչխարելոյ · ոչխարելոյ ·

Agrimónia, *sf. (erba) aigremoine*, f. ագրխոտ · * երեսանախ · * անիծած ծաղիկ · ոչխարելոյ · ոչխարելոյ · գյուղ · ոչխարելոյ · ոչխարելոյ ·

Agriótta, *sf. (ciriegia agra al gusto) griotte*, f. Տալքը թթմա եւ ախորժելը · ոչխարելոյ · ոչխարելոյ ·

Agro, *sm. jus aigre*, m. 2. *mélancolie*, f. թթմա ջուր, հիւծ · 2. տխրութիւն · ծիծաղութիւն · ոչխարելոյ · ոչխարելոյ · 2 · ոչխարելոյ · ոչխարելոյ · ոչխարելոյ

Agrodólce, *sm. aigre-doux*, m. քաղցր եւ թթու. • *adv.* թթուաղ. • թթուաղ. թեղեղել.

Agrúme, *sm. herbes fortes et potagères, oranges*, f. pl. *citrons*, m. pl. բոմ. բանջարք. թթու պտուղք. • թեղեղ. թեղեղել. լիմոն. թթուներ. թեղեղել.

Aguaglianza, *sf. égalité*, f. հաւասարութ.

Aguaglièza, *sf.* թթուն. թեղեղութիւն.

Aguále, *av. maintenant, aujourd'hui*. այդ. այժմ իսկ. լիմոն. թեղեղ. թեղեղ եղելել.

Aguardáre, *va. regarder de près*. դիտել. մեռ եղեալ նայել. նկատել. խոշորանալ. դոյնանալ. • թեղեղ. թեղեղ լինել.

Aguastáre, *va. gâter*. ապականել. եղծանել. դոյնել. թեղեղ. խորտակ լինել.

Aguatatóre, *sm. instidiateur*, m. *qui est en embuscade*. դարանակալ. դարանամուտ. • դարանալ լինել. • դարանի գնալ.

Aguatévole, *a. insidieux*, *se. qui aime l'embuscade*. դարանալ. • դարանի գնալ. թեղեղ.

Agúcchia, *sf. aiguille*, f. *aiguille*. ասեղ.

Agucchiáre, *va. coudre*. կարել. • թեղեղ. • թեղեղ.

Agucchiátore, *sm. tailleur*, m. *qui coud*. դերձակ. կարեղ. • դերձակութ. • թեղեղ. • թեղեղ.

Agúglia, *sf. obélisque*, m. *pyramide*, f. 2. *aiguille*, f. 4. *aigle*, m. սրաձայն. կոմիտ. բազպատ. յորդան բրդաձեւ. 2. ասեղն. 3. Ձուկն ինչ նոսրա նաբդ եւ երկայն. • պիկտոն. • ասղանի. 4. արծաթ. • թեղեղ լեռ. • թեղեղ. 2. լինել. նոքեր. 3. ոչ ինո • թեղեղ դուշտ. 4. • թեղեղ.

Aguglíno, *a. a. aquilin, e. qui tient de l'aigle*. սրձայն. • թեղեղ դոյնաւոր լինել եղել.

Aguglióne, *sm. aiguillon*, m. *pointe du dard*. • թեղեղ. (• թեղ) լինել.

Agunáre, *va. assembler*. ժողովել. հաւաքել. • թեղեղ. • թեղեղ.

Agúra, *sf. présage*, m. հաւանչնայք. գուշակութիւն. նշան. բեմ. • թեղեղ.

Agurátore, *sm. augure*, m. հաւանագէտ. բեմ. ֆալճ. ֆալճ. • թեղեղ.

Agúrio, *sm. présage*, m. հաւանչնայք. գուշակութիւն. նշան. բեմ. • թեղեղ. • թեղեղ.

Agutello, *a. a. dim. un peu pointu, e. qui a un peu de*. • թեղեղ.

Agutello, *sm. petit clou*, m. *petite pointe*. փոքր. • թեղեղ եւ • թեղեղ.

Agutézza, *sf. subtilité*, f. *aptitude*, f. 2. *pénétration*, f. 3. *finesse*, f. 4. *pointe*, f. 5. *éloquence*, f. հարաբերութիւն. ընտանութիւն. խորագիտութիւն. • թեղեղ. • թեղեղ. 2. • թեղեղ. • թեղեղ.

Aguzzamente, *av. subtilement*. հարաբերաբար. խորագիտութեամբ. • թեղեղ. • թեղեղ. • թեղեղ.

Aguzzamento, *sm. aiguisement*, m. սրելը. • թեղեղ.

Aguzzáre, *va. aiguiser*. սրել. • թեղեղ. • թեղեղ. • թեղեղ. • թեղեղ. • թեղեղ.

— *l'appetito, exciter l'appétit*. զարթուցանել զքաղց. 2. փափաքելացուցանել. յօժարեցուցանել. • թեղեղ. • թեղեղ. • թեղեղ. 2. • թեղեղ. • թեղեղ.

Aguzzársi, *vp. tâcher*. ջանալ. • թեղեղ. • թեղեղ.

Aguzzáta, *sf. aiguisement*, m. սրելը. • թեղեղ.

Aguzzatóre, *sm. aiguiseur*, m. սրօղ. • թեղեղ.

Aguzzatúra, *sf. aiguisement*, m. սրելը. • թեղեղ. • թեղեղ.

Aguzzétta, *sf. confident, favori*, m. մանր. • թեղեղ.

Aguzzétto, *sm.* (*prof.* խորհրդակից. կամակից ի բարեաց). • թեղեղ. • թեղեղ. • թեղեղ.

Aguzzétto, *a, a. dim. un peu aigu, e. d'une assez grande*. • թեղեղ.

Aguzzino, *sm.* (*chi ha in custodia gli schiavi*) *comite, argousin*, m. պահապան գերեաց պատիժարկել հատաց. վերակացու. • թեղեղ եւ • թեղեղ.

Aguzzo, *a, a. aigu, ë. pointu, e. assez aigu*. սրաձայն. սրեալ. • թեղեղ.

Ah, *(int. ah! hélas!* ահ. ահ. եղկելի. քաջել.

Ahi, *(* վայ. ահ. վայ. ախ. • թեղեղ.

Ahibò, *(av. non, nenni*. ամեն անգր. փոքրագոյն.

Albò, *(* գոյ լիցի. ոչ յոյս. • թեղեղ. • թեղեղ.

Ahimè, *(int. hélas!* վայ ինձ. քաջել. եղկելի.

Aime, *(bel ha.* վայ դանա. վայ դարբեր. • թեղեղ. • թեղեղ. • թեղեղ.

Aja, *sf. aire de grange*, f. 2. *couche*, f. 3. *gouvernante*, f. կալ. 2. անաս. 3. մանչից. դայեակ. • թեղեղ. (• թեղեղ). 2. • թեղեղ. • թեղեղ. 3. • թեղեղ. • թեղեղ. • թեղեղ.

Ajáto (andar), *vn. rôder*. յածել. թափառել. թափառական ընթել. դալ դալ • թեղեղ. • թեղեղ. • թեղեղ.

Ajetta, *sf. petite aire*, f. 2. *couche*, f. կալ փոքրիկ. 2. անաս. • թեղեղ. 2. • թեղեղ. • թեղեղ.

Ajo, *sm. gouverneur*, m. դաստիարակ. դայեակ. • թեղեղ. • թեղեղ. • թեղեղ.

Ajóne (andar), *vn. rôder*. յածել. թափառել. • թեղեղ. • թեղեղ. • թեղեղ.

Airóne, *sm. héron*, m. (*oiseau*). արագիլ. ձոյ ծովու. • թեղեղ. • թեղեղ.

Aita, *sf. aide*, f. օգնութիւն. • թեղեղ. • թեղեղ.

Aitánte, *a. robuste, vaillant, e. vigoureux*. հզօր. կորովի. • թեղեղ. • թեղեղ.

Aitare, *va. secourir*. օգնել. • թեղեղ լինել.

Ajuóla, *sf. dim. petite aire*, f. *enrue*. կալ փոքրիկ. 2. մեծ, լայն պատ. • թեղեղ. 2. • թեղեղ. • թեղեղ.

Ajuólo, *sm.* (rete da pigliar uccelli) *filets*, m. pl. *gaule*. վարտ. • թեղեղ. • թեղեղ. • թեղեղ. • թեղեղ.

Ajutamento, *sm. secours*, m. օգնականութիւն. • թեղեղ լինել. • թեղեղ.

Ajutánte, *a. fort, e. vigoureux, se. 2. aide. sm. garçon*. զօրաւոր. զօրեղ. 2. օգնական. մեանաս. • թեղեղ. • թեղեղ. 2. • թեղեղ. • թեղեղ. • թեղեղ. — *sm. adjudant*, m. *lieutenant*. օգնական. • թեղեղ.

Ajutare, *va. aider*. օգնել. սատարել. մեանաս. թեղեղ. • թեղեղ. • թեղեղ. • թեղեղ.

Ajutarello, *sm. dim. petit secours*, m. զօրք օգնութիւն. • թեղեղ. • թեղեղ.

Ajutatívo, *a, a. serviable, qui sert à qc. officieux*. պատրաստ. օգտակար. • թեղեղ. • թեղեղ. • թեղեղ. • թեղեղ.

Ajutatóre, trice, *s. secourable, qui aide, qui assiste*. օգնական. մեանաս. • թեղեղ. • թեղեղ.

Ajùto, *sm.* secours, m. օգնականութիւն. սատարութիւն. խորհուրդ. խնաւ. պատեհ. պատեհութիւն. պէս-պէսութ. նպաստ. նպաստութիւն. կռիւ. պատկերիկ.

Ajutore, trice, *s.* secourable, qui aide. օգնական. նպաստողիչ.

Aizzamento, *sm.* provocation, f. գրգռութիւն. գայթակղութիւն. կամաւորացուցանելն. գընդռելն. դէզեզիլըմ. գոռոզրիմ. ըստելն. կռիւ.

Aizzare, *va.* exciter. գրգռել. գայթակղացուցանել. գընդռելն. գոռոզրիմ. գէզեզիլըմ. ոգեզրիմ. զարիմ. ըստելն.

Aizzatóre, trice, *s.* instigateur, trice. գրգռիչ. գայթակղիչ. գընդռիչ. գէզեզիլըմ. ոգեզրիչ.

A'la, *sf.* aile, f. թեւ. 2. սատուկը ա-նուղ մանգուլի. գնաւի. ձուլ. պեհան. 2. սոսի ըստիճի պէլէնի.

Far —, faire place, ouvrir une aile. թեւ էնդրել.

Star sull' ale, être tout prêt, disposé. կայի եւ պատրաստ լինել. ինքնիմոտ ուշ գոռոզրիմ.

Alabárda, *sf.* hallebarde, f. գեղարդն. հարդ.

Alabardiere, *sm.* hallebardier, m. գեղարդաւոր. ղըշէրճի.

Alabastrino, a, *a.* d'albâtre. ի սպիտակ կիրկ. 2. սպիտակ յոյժ. ոք ձերմերեան. 2. ըստիճ պէսով.

Alabástro, *sm.* albâtre, m. սպիտակ կուռ. ոք ձերմեր. սոս գերմեր.

Alàccia, *sf.* grosse aile, f. թեւ մեծ. վարագոյնիւք. ըստ կռնոսով.

Alacrità, *sf.* gaieté, vivacité, f. զուարճութիւն. լրջմտութիւն. ըշէնլէթ. ընդնէթ. պնդնէթ.

Alamánna, *sf.* sorte de raisin muscat, f. սպիտակ անուշահոտ խաղող. պէսով պուզիւ ընչնով.

Alamáro, *sm.* brandebourg, m. մանգուակ ուլ. զարդ. հանդերձից. պէսնէն իչն ենդրա ընչնով ընչնոճեն իչն.

Alano, *sm.* alan, dogue anglais, m. յատկանդամ չուն անգղիացոց արաբշիճ. * անգղիացի գանիճ. ինդիլիչ.

Alàre, *sm.* chenet, m. երկաճի կրակարանի օճառ պեհնէն.

— *va.* (t. di mar.) hâler. դղել. քարշել գնաւ պարանաւ. ինչնի օդուան իչն ընդնէթ. ընդնոճ ընդնոճ.

— *vn.* se mettre des ailes. թեւս առնուլ. իմոյնել. գանոպանճեն. ուշնէ.

Alatería, *sf.* pincettes, f. pl. ունելիք. մուչ.

Alaterno, *sm.* alaterne, m. առնի ծիչ նման անմիամաւ կաղնւոյ. * մորեզարդուկ. պընչնի պեհնէն ոք պանճ.

Alàto, a, *a.* aile, e. թեւաւոր. գանոպանչ.

Alato, *av.* à côté. առ. առ ընդնէթ. մերձ. ծոմ. նաքընոմ. նոքնէն.

Alatóre, *sm.* hâleur, m. դղիչ. նաւուց. ընդնոճ ընդնէն. ընդնոճեն.

A'lba, *sf.* aurore, aube du jour, f. պյոզ. առաւօտ. * արշալոյս. ըն ոգոգոճ. գոռ ենդրէ. պոճ. ընչնէն. գիճէ. ոգոճ. ոգոգոճ.

Albagia, *sf.* vanité, f. մնայարձակութիւն. ընդարձակութիւն. պեղերէթ. ճաչերոյնչնէն.

Albágio, *sm.* sorte de gros drap. սատի թիչ. պէս ընդնէ գոռոզ ըստ.

Albagióso, a, *a.* orgueilleux, vaniteux, se. մնայարձակ. մեծամիտ. սմբռատասան. պեպէս. ինոպոտ. ճաչերոյնչ.

Albána, *sf.* sorte de raisin blanc. խաղող թիչ սպիտակ. պէս պէս պեղոյ ընչնով.

Albanélla, *sf.* espèce d'oiseau. սպիտակ սբծատ. երիմանան սրծիս. պեղոյ գոռոզ ընդնոճ.

Albatrélla, *sf.* arbouse, f. պտուղ թիչ. * մանիտզ. գոճ ընդնէն.

Albátro, *sm.* arbousier, m. ծառ թիչ. * մանիտզի ծառ. գոճ ընդնէն ոգոճ.

Albédine, *sf.* blancheur, f. սպիտակութիւն. պեղոյ. պեղոյնէթ.

Albeggiamento, *sm.* éclat, m. blancheur, m. սպիտակութիւն. պապատութիւն. պեղոյ. պեղոյնէթ. ընդնոճեն.

Albeggiante, *a.* blanchâtre. Հարեալ ի սպիտակ. պեճոճ. պեղոյնճ.

Albeggiare, *vn.* tirer sur le blanc. Հարիլ ի սպիտակ. պեղոյնէ ոգոճ ընդնոճ. ոգոգոճ.

Alberáre, *va.* arborer. կանգնել (գնաւի). պեհնէն. գոռոզրիմ.

Albercócca, *sf.* abricot, m. ծիրան. ծիրան գառն կորզով. * պարիսկ. ընդնոճ. ընդնոճ. ընդնոճ.

Albercócco, *sm.* abricotier, m. ծիրանի ծառ. ընդնոճ ոգոճ.

Alberélla, *sf.* tremble, m. (սպիտակ) կազամախի. ոք իրեղ. ոգոճ. պեղոյ գոռոզ ոգոճ.

Alberellétto, *sm.* très-petit vase, m. անօթ գոռոզ.

Alberellino, *sm.* փոքրիկ. գոռոզճ. ոգոճ ընդնոճ գոռոզ.

Alberéllo, *sm.* petit vase, m. petite fiole, f. 2. arbrisseau, m. փոքրիկ անօթ. սրատակ. 2. ծառ փոքրիկ. ճոպճ. գոռոզճ. ընդնոճ. 2. ոգոճ ընդնէթ.

Alberése, *sf.* pierre à chaux, f. քար կրոյ. պեղոյ ընդնէ.

Alberéta, *sf.* verger, lieu planté d'arbres, m.

Alberéto, *sm.* 1. tremblaie, f. գազաստան. 2. անտառ. կաղամախեաց. ոգոճ ընդնէթ. 2. գոռոզ ընդնէթ.

Alberétto, *sm.* arbrisseau, m. ծառ փոքրիկ. ոգոճ ընդնէթ. ճիչ.

Albergagióne, *sf.* logis, m. auberge, f.

Albergamento, *sm.* (իմաստ. օճէնգոճ. գոռոզ. պեհնէն. ճոպ.

Albergare, *va.* loger. բնակեցուցանել. վառանոտ. ապաւինական լինել. տոգոլէլ. ընդնոճ. գոռոզրիմ. գոճ ընդնէթ. գոռոզ ընդնոճ լինիմ?

— *vn.* demeurer. ապաւել. լուծանել. իմանել. օճէնգոճ առնել. բնակիլ. գազալէլ. երկիմանի առնել. գոճ. ընդնէթ. ընդնոճ. գոռոզրիմ. ընդնոճ.

Albergáto, a, *a.* logé, e. 2. fréquenté, e. վառանոտ. իմաստ. 2. ոք բազում օճէնգոճ ին. գոռոզ. գոճ. ընդնոճ. 2. ընդնոճ. գոռոզ ընդնէլ. ընդնէթ.

Albergatóre, trice, *s.* hôte, m. hôtesse, f. պանդոկապետ. առաջնական. վառանոտ. գիմնոճոգ. գոճ ընդնէլ. պեհնէլիճի.

Alberghétto, *sm. maisonnette*, f. *petit logis*, m. *oſtéliṁ փոքր · ոչ-ևմ-ե ֆ-ռ-ռ ։*

Albérgo, *sm. logis, asile*, m. *demeure, auberge*, f. *իʼմսուն · օթեվան · պանդոկի · վայր · ֆ-ռ-ռ · վ-ռ-ռ-ն · ֆ-ռ-ռ-ռ-ռ իʼ-ռ ։*

Alberino, *sm. arbrisseau*, m. *2. dendrite*, f. *3. sorte de champignon. Ռա փոքր · Թ-ռ-ի · 2 · քար · յոզոյ վերայ պասկերը իրրեւ ռասոց Ռա-ռց Նկարեալ երեւին · *Ռաւբար · 3 · ռպ անվոյ · *քարսունկ · ֆ-ռ-ռ-ն · ռ-ռ-ն-ն · 2 · ռ-ռ-ի ե-ռ-ի-ի-ռ-ռ · 3 · ֆ-ռ · ռ-ռ-ռ-ռ ։*

Albero, *sm. arbre*, m. *Ռա · Ռա-ռ-ռ-ռ-ն · ռ-ռ-ռ · վ-ռ-ռ-ռ ։*
— d' una nave, *mât, arbre d' un navire. կայմ · վ-ռ-ռ · վ-ռ-ռ ռ-ռ-ռ ։*
— genealogico, *arbre généalogique. գ-ռ-ռ-ռ ռպ-ռ Ռ-ռ · ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ · ռպ-ռ-ռ-ռ Ռ-ռ-ռ · * Ֆ-ռ-պ-ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ · ե-ռ-ռ · ռ-ռ-ռ-ռ-ռ-

Alétta, *sf.* petite aile, f. թև. փոքր · թռ-չունի ·

Alette de pesci, *nageoires*, f. pl. թևեր ձկան · զ-լէն թռչնոյ ·

Alfabeticamente, *av.* par ordre alphabétique. ալփաբէտաց կարգաւ · ըստ կարգի ալփա-բէտաց · եւ ի նե ըստ-ալ-ֆաւէտ · ներ ներդիտի հա-մար-ձի ձեվ ·

Alfabético, a, *a.* alphabétique. ալփաբէտաց · ձեվի · հա-մար-ձի ներդիտի կ-ալ-ֆաւէտ ·

Alfabéto, *sm.* alphabet, m. ալփաբէտ · ձեվ · ի-ներ · հա-մար-ձի կ-ալ-ֆաւէտ ·

Alfána, *sf.* jument, f. մասուկ ձի · ի-ղ-ջ-ուհ · մա-կան ·

Alfído, *(sm. fou (aux échecs)*, m. մատ ի

Alfiére, (*maréchal-ferrant* · լ-ր-ի-ն-ի ձ-յ-ա-ն-ա-ն-ո-ղ · ու ոչ ի-ա-լ ·

Alfiére, *(sm. porte-enseigne*, m. դրա-շ-ի-կ-ի-ր ·

Alfiéro, (*bénitier*, m. դ-ր-ի-ս-ա-ց · ա-ն-ձ-ի-ա-ց-ո-ղ · ս-ր-ի-ս-ա-ց ·

A'lga, *sf.* algue, f. մանուռ · լաւ · * գոր-ա-պ-ա-ր-գ · ե-ղ-ո-ւ-ն-ե-ի-ն · ի-ս-ա-ա-ն · ե-ղ-ո-ւ-ն · ձ-ո-ս-ո-ւ · ն-ե-ր-ի-ն · ի-ս-ա-ա-ն ·

A'lgebra, *sf.* algèbre, f. համ-ե-մ-ա-տ-ո-ւ-թ-ի-ւն ն-ա-ա-ն-ա-գ-ր-ա-վ-ո-ր · * գրա-շ-ա-ր-ի-ւ · ի-ս-ի-ն-գ · ի-ս-ի-ն-գ · ե-ղ-ո-ւ-ն ·

Algebrista, *sm.* algébriste, m. տե-ղ-ա-կ ն-ա-ա-գ-ր-ա-վ-ո-ւ-թ-ի-ւն համ-ե-մ-ա-տ-ո-ւ-թ-ե-ան · համ-ե-մ-ա-տ-ո-ղ ն-ա-ա-գ-ր-ա-վ-ո-ւ-թ-ի-ւն · ի-ս-ի-ն · ի-ս-ի-ն-գ · ե-ղ-ո-ւ-ն ·

Algénte, *a.* froid, glacé, e. ցուրտ · պաղ-ա-ծ · ս-ա-ռ-ո-ւ-ց ·

A'lgere, *vn.* geler. սառել · պաղել · ս-ա-ռ-ա-ծ · ս-ա-ռ-ո-ւ-ց ·

Algheria, *sf.* faste, orgueil, m. պերճ-ա-ն-ք ն-ա-խ-ա-ն-ձ-ա-ն-ք · ի-ս-ի-ն-գ · ի-ս-ի-ն-գ ·

Algheróso, a, *a.* fastueux, se. պերճ · ա-ն-ձ · ա-ն-ք-ա-ս-ո-ւ-ն · ի-ս-ի-ն-գ · ի-ս-ի-ն-գ ·

Algóre, *sm.* grand froid, m. ցուրտ · սառ-ա-ս-ն-ի-ն-ք · ի-ս-ի-ն-գ · ի-ս-ի-ն-գ · ս-ա-ռ-ո-ւ-ց · ի-ս-ի-ն-գ · ի-ս-ի-ն-գ ·

Algóso, a, *a.* plein d'algue. լի մանուռ-ք · լ-ա-ա-ա-ւ-ս · ի-ս-ի-ն-գ · ի-ս-ի-ն-գ · ի-ս-ի-ն-գ ·

Alguazile, *sm.* alguazil, m. ա-ղ-ի-ա-ա-ր · ե-ղ-ո-ւ-ն · ի-ս-ի-ն-գ ·

A'lia, *sf.* aile d'un bâtiment, f. թև ի-ն ա-ա-ա-ն · ի-ս-ի-ն-գ · ի-ս-ի-ն-գ ·

Aliáre, va. voler, battre des ailes. 2. aller tout autour, rôder. սաւառնել · բռնել գ-ի-ն-ա-ս · ի-ս-ի-ն-գ · ի-ս-ի-ն-գ · 2. չ-ա-ս-ի-ս · ի-ս-ի-ն-գ · ի-ս-ի-ն-գ · ի-ս-ի-ն-գ

Aliso, *sm. lis*, m. շուշան· սպիտակ·

Alitare, *vn. haleter.* շնչել· ոպի կառնել· զոդ ձգել· ջլատ· նեղիլ· — ուշտ·

Alitare, *sm. haleine*, f. *difficulté de respirer*, f. շնչառելի դիւրաց ոպի առնուլ.* հեւք· ջլատ·

A'lito, *sm. haleine*, f. 2. *zéphyr, vent*, m. շունչ· ոպի· 2· օրթ· օդ քաղցրաշունչ· — ուշտ· նեղիլ· 2· լուիծ է նեւ· նեւոյ·

Alitoso, *a. a. qui répand de l'odeur.* ոդ

Alituóso, *a. qui a de l'haleine.* ոպաւոր·

Alivelóce, *a. vite des ailes.* սրադպիռ· արագ· թռուչուն· ինկուղ·

A'lla, *sf. place publique.* 2. *aune*, f. հրապարակ· 2· չափագոտ անգղացոյց· վերան· 2· խիլիկ· տրէճկ·

Allaccevóle, *a. attrayant, e. gaîté*ux. հրապուրիչ· սիրտ տալ· սիրտ առնել· սիրելի· նազելի·

Allacciamènto, *sm. entrelacement*, m. կապելը· կապ· պատլամ· պատ· խզտիք·

Allacciare, *va. lier. 2. lacer.* կապել· 2· իմա կարգապատ առնել· բմբռնել· օրագլ ձուկս· սրկանել· յորդոյլի· · պատլամել· 2· պատռտալ տիւնէրբեր· խոտիկել·

Allacciativo, *a. propre à lacer. ou* իմակարգապատ առնել· բմբռնիչ· պատռտալու խոտիկելու·

Allacciatrice, *sf. qui attire.* յանկուցիչ· ձգիչ· սիրտ տալու նեղիչ· գաղափարիչ·

Allacciatùra, *sf. nouement*, m. կապիչը· ապխիչը· կապ· ձգտապլար· պատլամ· պատ·

Allagaliòne, *sf.* (*inondation*, f. գնդանի·

Allagaménto, *sm.* } յորդումիչը· ձգելիք· ապա ծածկոյ· ապա ծածկոյ·

Allagare, *va. inonder.* գնդալ· յորդիլ· ապալել· ձգելիք· ապա ծածկոյ· ապա ծածկոյ·

Allampanare, *vn. brûler.* 2. *fig. être enragé de faim.* սրբել· վառիլ· 2· ապ անդա, ապա յորդի կառապիլ· խռմիկ· 2· անկլայ ապա ապա· } ապա ապա·

Allampanato, *a, a. maigre, sec, he. gamb. fort. rare.* Ծոպիկ· Ծիրկիկ· Ծիրկիկ· եղբայր·

Allanciàrsi, *vp. s'élancer.* յարձակիլ· ապալիլ· ապիլ· ապիլ·

Allapidamènto, *sm. lapidation*, f. քարկոծ· Ծոպլուիլ·

Allapidare, *va. lapider.* քարկոծ առնել· քարկոծել· Ծոպլուիլ·

Allappare, *va. picoter.* խայիլ· կծել· ապլուիլ· կծկռիլ·

Allargamènto, *sm. élargissement*, m. լայնելը· լայնութիւն· ընդարձակութիւն· ապ· ապլուիլ· լայնութիւն·

Allargare, *va. elargir.* լայնել· ընդարձակել· ապարձակել· կծկռիլ· ապ· ապլուիլ· — la mano, *ouvrir la main.* բանալ· գինուն· պարգեւ առատաձեռն· կալիլ· ապ· ձեռ· պերճալ է ի ձերբեր·

Allargarsi, *vp. s'ouvrir avec qn. fig. se mettre à son aise.* ապալիլ· ապիլ· ապիլ·

Allargatóre, *sm. qui élargit.* ընդարձակիչ· ինկուղ·

Allarmare, *va. alarmer.* վհատացուցանել· վհատել ի գէն· ապատպրիել· ապալիլ·

Allarme, *sm. alarme*, f. վհատացութիւն· վհատելի ի գէն եւ ի պարզ· 2· յորդոյ· ապ· ապ· խռմիկ· ապ· ապ· ապ· 2· ապ· ապ· ապ

թափել զբաղիս • 2 • դիրել • տիրել • խոչընդոտել • 2 • խոչընդոտ, խոչընդոտ կիրճ • ֆերմենտ

Alleggiamento, *sm.* *soulagement*, m. դիրաբերություն • տիրապետություն • խոչընդոտ • խոչընդոտ

Alleggiare, *va.* *soulager*. դիրել • տիրել • խոչընդոտ կիրճ • խոչընդոտ • տեղն ընկնել

Allegoria, *sf.* *allégorie*, f. պլլաագրություն • պլլաբոխ բան • պլլաագրի տրերարբանություն • առակ • ծանաձրություն • պլլաբանություն • ձեռագ • ներկայ • հոգևոր հոգեի • պիտի •

Allegoricamente, *av.* *allégoriquement*. պլլաձիսի բանիցի • պլլաագրի տրերարբանությամբ • առակաբար • ձեռագ • պիտի խոչընդոտ էլե •

Allegórico, a, a. *allégorique*, պլլաբոխ • պլլաագրի • պիտի • պիրերաբանական

Allegorista, *sm.* *allégoriste*, m. *or* պլլաբոխ բանիցի առե • տիրապետ • տեղն ընկնել

Allegorizzare, *va.* *allégoriser*. առել, խոսել պլլաբոխ բանիցի • պլլաագրի տրերարբանությամբ • պիտի • տեղն ընկնել

Allegramente, *av.* *gaiement*. զուարթապես • ուրախ ձևով • լեզուի էլե • ֆերմենտ լուսավորել • նեղսի էլե • ուրախ • նեղսի էլե

Allegramento, *sm.* *allégresse*, joie, f. ուրախություն • զուարթություն • ուրախություն

Allegrânza, *sf.* *réjouissance*, f. ուրախություն • ուրախություն • ուրախություն •

Allevaturàccia, *sf.* *mauvaise éducation*, f. *злоучилище* *ерабѣлување* *лошо воспитување* *лошо одгледување* *лошо одгледање* *лошо одгледување* *лошо одгледување* *лошо одгледување

Allóppio, *sm.* opium, m. թմբիր մեկնիան արմատ. միջոնիան. * ափիոն. - աֆիոն.

Allóra, *av.* alors, en ce temps-là. յայնժամ. յայնմ ժամանակի. յայնմ ժամու. ու ընդ նմա. ու ընդ նմանն. ընդ նմանն. ու ընդ նմանն. D' — in poi, depuis ce temps-là. յայնմ հետէ. անտի եւ այսր. այնու հետեւ. * անհ. կից ի վեր. ծնած պերճ. ծնած օձոր. — quando, lorsque. յորժամ. իրքեւ. մինչ. ի ժամն որ. նոր ընդ նմանն որ. — allóra, tout récemment. ղեռ. նորոգ այն ինչ. հետիոտ. նեղն.

Allorino, a, *a.* de laurier. դափնոյ. ի դափնոյ. աճենիներ.

Allóro, *sm.* laurier, m. դափին. աճենիս.

Allótta, *av.* en ce temps-là. յայնմ ժամանակի. ու ընդ նմանն.

Alluciare, *va.* regarder attentivement. մեռնել նայել. պղտոզ. յառնալ. նայել. աչքեան իւր նայոյ ինչոյ.

Alucignolamento, *sm.* tordage, m. l'action de tordre, f. ծռեցնել. ոլորոյթ.

Alucignolare, *va.* tordre. ծռեցնել. ոլորոյթ.

Alucinarsi, *vp.* se méprendre. այլ ընդ այլոյ սեանանել. մերկանել. չէզ ոքէ. խոհել ի ջերմեռանդ.

Alucinazióne, *sf.* méprise, f. այլ ընդ այլոյ սեանանելն. մերկանելն սխալ. չէզ ոքէ. խոհելն ի ջերմեռանդ.

Allúda, *sf.* (cuoio sottile) basane, f. նոսր կաշի. մազի. կաճաղեն. մշեղն.

Alludere, *va.* faire allusion. անհարկանել. հայեցուցանել. ակն ի նշանակ. անհարկանել ինչոյ. անհարկանել.

Allumare, *va.* mettre le feu. լուցանել. վառել. խոհել.

Allumatóre, *sm.* celui qui allume. լուցիչ. վառիչ. խոհող.

Allúme, *sm.* (minerale) alun. աղ պաղեալ. * սրսէն. * պաղեղ. լոդ.

Alluminamento, *sm.* illumination, f. լուսաւորելն. նորոգութիւն. նորոգ. ինկնէր.

Alluminare, *va.* éclairer, enflammer. լուսաւորել. պայծառացուցանել. նորոգութիւն ինկնէր ինչոյ.

Alluminatóre, trice, *s.* qui éclaire. լուսաւորիչ. պայծառացուցիչ.

Alluminazióne, *sf.* illumination, f. լուսաւորելն. նորոգութիւն. ինկնէր.

Alluminóso, a, *a.* d' alun, alumineux, se. հատնելոյ ընդ պաղեալ. այն. լոդ. լոդ ինչ ինքնին օրանման.

Allungamento, *sm.* prolongement, allongement, m. երկարելն. յապաղումն. այր ի յար առնելն. ոլորութիւն. ինկնէրելն.

Allungare, *va.* allonger, prolonger. երկարել. երկնցնել. ձգել. 2. յապաղել. այր ի յար առնել. ոլորութիւն. 2 ինկնէրելն. ոլորութիւն ոլորել.

— *vn.* s' éloigner. հեռանալ. մեկնել. ընդհեռանալ.

Allungatore, trice, *s.* qui allonge. որ երկարէ. ոլորողն.

Allungatúra, *sf.* prolongement, m. երկարութիւն. ոլորութիւն.

Allupáre, *vn.* être affamé comme un loup. քաղցեալ որպէս գայլ. քաղցեալ գոլ ի ճաշ ուժէ. ընդեր անընդեր.

Allusingare, *va.* flatter. փաղաքշել. ազգել. ընդհանդանել.

Allusióne, *sf.* allusion, f. անհարկութիւն. նշմարելոյ նշանակ. յուսաբարեալ իւրոյ. ինկնէրելն. ելեր.

Allusivo, a, *a.* qui fait allusion. որ անհարկէ ինչ բանիւք. սեռ ելի անհարկանել. ինկնէրելի ելեր.

Allustrare, *va.* éclaircir. 2. embellir. 3. illustrer, signaler. պայծառացուցանել. 2. զեղեցկացուցանել. 3. նշանաւոր, անուանի առնել. նորոգութիւն. ձորելութիւն. 2. ինչ ելեր ինչոյ. 3. լոյս. ելեւէջելի ելիցիր. սեռ ելիցիր.

Alluvióne, *sf.* alluvion, f. մեծամասն երկրի ի ջուրց հատարկելոյ. --- ելեւէջելիցիր ելեր ելիցիր.

Alma, *sf.* âme, f. 2. pepin, m. semence des fruits, f. հոգի. անձն. 2. սերմն (պտղոյ). * ճան. բաճ. 2. (հնձի) ընտրանոյ.

Almadía, *sf.* almadie, petite barque, f. նաւակ ի կեղեւ ծառոյ կազմեալ. ոլոմ ծառոյ նաւակ ելեւէջել ելոյ.

Almagésto, *sm.* (libro d'osservazioni astronomiche) almageste, m. հին ինչ քաղուածոյ տեսակ աստղագիտութեանն. իմն հնոյնիմ ելոյ հնոյնիմ.

Almanaccare, *va.* (far disegni chimerici, far conti senza l'oste) faire des almanachs. ընդհանդ գոհանոյ. ախնոյ ելեւէջ սխալանոյ.

Almanácco, *sm.* almanach, calendrier, m. տոմար. * հիմնարկեալ. բառնոյ. ինկնէրելի. * տոմար. * հիմնարկեալ. բառնոյ. ինկնէրելի.

Almánco, } *av.* au moins, du moins. գէթ.
Almeno, }

Almiráglio, *v.* Ammiraglio.

Almiránte, *sm.* amiral, m. իշխան ծովակալ. սպարապետ ծովու. 2. նաւ սպարապետի ծովու. գնացուցիչ ելոյ. 2. ելեւէջելոյ ելոյ. ելեւէջելոյ ելեւէջելոյ.

Alˈmo, a, *a.* vivant, e. 2. vivifiant, e. 3. excellent, singulier, e. 4. saint, divin, e. կենդանի. 2. կենդանարար. կենդանարար. 3. սքանչելի. մեծարարեալ. երեւելի. 4. սուրբ. նոր իրեան. սուրբ. անմահ. ելոյ. 4. ելոյ. ելոյ. ելոյ

ինածելոյ Հերաց. * *ապուհասպաս.* *ասղ ֆբ-ըան.* *ասղ ֆեօֆեսլբէ.*

Alóre, *sm.* *odeur*, *f.* *Հաս. ֆօֆս.*

Aloróso, *a, a.* *adoriférant*, *e.* *անուշահոտ. բուրիչ. ֆեօֆսլբս. խօլոաց.*

Alósa, *sf.* *alose*, *f.* *ձուկն ինչ է ծովս. որ գալովքի ի ծովէ ի գետս բազմութեամբ երթայ. ալիս ֆէնս գ-լբէ.*

Alpestre, *a.* *sauvage comme les Alpes, pierreux*, *se.* *rude.* *գետապարին խրթին. գԼպպից լերինս. քարուտ.* *ասղ. ֆայլբ. ֆ-լբէ.*

Alquanto, *av.* *un peu, un instant.* *սակաւիկ ինչ. ի ծուխ մի. ալիս գ-լբէ.*

— *a, a.* *quelques-uns, unes.* *սմանք.* *գ-լբէ.*

Alquantúno, *pron.* *quelqu'un, un tel.* *ոմն. պէն.*

Altalèna, *sf.* *balançoire*, *f.* *կախաղանաս. խաղ. կախեալ լուսան.* * *յանարքիի.* *ալ.ընճաք.*

Altalenáre, *vn.* *se balancer.* *շարժել, գալ եւ գնալ ի կախաղանաս խաղոյն.* * *յանարքիի խազալ.* *ալ.ընճաք ալ.լընճաք.* *ալ.լընճաք.*

Altaléno, *sm.* *bascule*, *f.* *գերան Հաւասարակչիռ որով մանկունք կամին եւ իջանին.* * *բոլոր.* *պէն ֆբէբ. պէբէ.* *ֆալ.ալ պէն ֆ ֆբէբլբ.*

Altamènte, *av.* *haut, hautement, à haute voix.* *2. en haut.* *3. d'une manière élevée.* *4. très, fort, extrêmement.* *5. grièvement, mortellement.* *բարձրագոյն.* *բարձրաբարբառ.* *2. ի բարձունս.* *3. բարձրագոյն պայմանաւ.* *4. կարի. սաստիկ.* *5. ի խոր. կարեվիր.* *Լբ-ոբէբ. ֆբ. Լբ-ոբէբ պ-ալբէ. պբէպ-ալբէ.* *2. Լբ-ոբէբ. Լբ-գէլբ.* *3. վեճնէ ալ Լբէբէ. ալբէ-ալբէ Լբէ.* *4. ֆբէբ. ալբէ-ֆբէբ. ալբէ.* *5. ալբ-ալ. պբէպճ. ալբ-ալ-ֆբէբ. ֆալբ-ալբէ (Լբ-ալբ-ալբէ).*

Altana, *sf.* *belvédere*, *m.* *պատշգամ. Տաճարոց. սատեաւ. պեօֆ. ալբէ.*

Altánto, *av.* *autant.* *նոյնչափ. պիչափ, օ. ֆ-ալբ.*

Altáre, *sm.* *autel*, *m.* *սեղան. բագին. Տիրոց. Լբ-ոբ-ալ-ֆբէ.*

Scoprir gli altari, *trahir le secret.* *յայտնել ի վեր Տանել գլուխն. ալբբ-ֆբէբ ֆալ-ալբ-ֆբ. ֆբիչալ Լբէ-ալբ-ֆբ.*

Altarello, *sm.* *dim.* *petit autel*, *m.* *սեղան*

Altarino, *dépr.* *Տիրոց.*

Altéa, *sf.* *guimauve*, *althée*, *f.* *առւարբ. Լբ-ալ Լբ-ոբէբ.*

Alterábile, *a.* *altérable.* *փոխելի. ալբէլէբ. ֆ-ալբէլալբէ.*

Alterabilità, *sf.* } *altération*, *f.* *փոխումն.*

Alteramento, *sm.* } *պղտոխումն. փոխումն. ալբէլէալբ. ալբէլալբ-ալբ. ալբէլալբ-ալբ.*

Alterare, *va.* *altérer, changer.* *պղտոլել. փոխել. շրեղ. ալբէլէալբ. Լբ-ալբէ. ալբ-ալբէ-ալբ. ալբէլալբ.*

Alterársi, *vp.* *se fâcher.* *պղտոլէլ. չգոհիլ. Լբ-ալբ. ալբ Լբ-ոբ օլճ. ֆբբլբ-ալբ. ալբէլէ-ալբբ ալբէ.*

Alteratamènte, *av.* *avec fureur.* *ցասմամբ. գոյգաղի. լի բարկութեամբ.* *Լբէբ Լբ. ֆբբլբ-ալբլբ.*

Alteraziòncella, *sf.* *légère émotion*, *f.* *սա-կաւ ինչ յուզելի.* *ալ ֆբ-ալբ-ալ ալբ Լբ-ոբ օլճ.*

Alterazione, *sf.* *altération*, *f.* *changement*, *m.* *փոփոխումն. Լբ-ալբէբ. ալբէլէ.*

Altercare, *vn.* *disputer.* *կռուիլ. մաքառիլ. վիճել. կացիլ. բանակիր լինել. ֆ-ալբէլալբ. ալբէլէալբ. ֆալբ. ալբ. պ-ալբ-ալբէլբ Լբ-ոբ.*

Altercazióne, *sf.* *débat*, *m.* *altercation*, *dispute*, *f.* *կռիւ. մաքառումն. վիճումն. ալբէլէ. ֆալբ. ալբ. պ-ալբ-ալբ.*

Alterélla, *a, a.* *dim.* *un peu élevé*, *e.* *սակաւ ինչ բարձր. ֆէնս Լբ-ոբէբ. Լբ-ոբէբբ.*

Alterézza, } *sf.* *fierté, insolence*, *f.* *orgueil*, *m.*

Altérigia, } *բարձրամտութիւն. ՄԼծամտութիւն. սմբռամտութիւն. պբէպճութիւն. ֆալբ-բալբբ-ալբ. ալբէլբէալբբ. ալբբ. ալբ-ալբէ-ալբբ. ալբէլալբ-ալբբ.*

Alternamènte, *av.* *tour à tour.* *փոխանակաւ. կարգ քան կարգ.* * *փոխիփոխ.* * *փոփոխաիկ Նեվերի Լբէ.*

Alternáre, *va.* *agir alternativement.* *փոխանակաւ գործել. գիմիանս փոխանակել. Նեվերի Լբէ Լբէբէբ. ալբէլէալբէբբ.*

Alternatamènte, } *av.* *alternativement, tour*

Alternativamènte, } *à tour.* *փոխանակաւ. կարգաւ. Նեվերի Լբէ.*

Alternativa, *sf.* *alternative*, *f.* *փոփոխումն. գիմիանս փոխանակելն. յայտգգութիւն. Լբէբ-ֆբէ. ֆալբ. Լբ-ալբ. Լբ-ոբ.*

Alternativo, *a, a.* *alternatif*, *ve.* *փոփոխական. փոխանակաւ. ալբէլէ. Նեվերի Լբէ օլճ-ալբ.*

Alternazióne, *sf.* *changement, redoublement*, *m.* *փոփոխումն. փոխանակելն գիմիանս. յաւելումն. ալբէլէ. Նեվերի. ֆալբ. ալբէլբէալբ.*

Altérno, *a, a.* *alternatif*, *m.* *փոխանակաւոր. ալբէլէ. Նեվերի Լբէ օլճ-ալբ.*

Altéro, } *a, a.* *hautain, e.* *orgueilleux*, *se.*

Altéroso, } *fier, e.* *2. noble, splendide.* *բարձրամիտ. ՄԼծամիտ. Տպարտ. սմբռամտական. սեղ. պբէպճպճալ. 2. սգնամական. Հպարկալ. Դգամատ. փռատաբ. Տլբեղ. Տալբբ. ֆ-ալբ. ալբէբ. ալբէլէբ. ալբէլբէ. ֆբբ ալբբ. ալբէլբէալբբ. ալբբէբ. Լբ-ալբ. ֆալբ. ֆբ. ալբէլբէալբբ. ալբբ. ալբ-ալբէ-ալբբ. 2. Լբ-ալբէլբէալբբ. ֆբբլբ-ալբէ. ալբէլէալբբ. ալբբ. ալբ-ալբէ-ալբբ.*

Altézza, *sf.* *élévation*, *hauteur*, *f.* *2. altesse*, *f.* *բարձրութիւն. 2. սբբէալբէ. փաս-ատրալբէ. իշխանութիւն. ՄԼծամ-ալբէ. Լբ-ոբէբէ. Լբ-ալբէ. ալբէլբէ. ալբ-ալբ. 2. Լբ-ալբէ. ֆալբ. ալբ-ալբէ. ալբէ. ալբ-ալբէ. ալբէլբէ. ալբէլբէ. ալբբ. ալբ-ալբէ. ալբէլբէ. ալբբ. ալբ-ալբէ. ալբէլբէ. ալբբ. ալբ-ալ

լեռի. երեւելի. չրեղ, փառաւոր. հռչակաւոր. գերազանց. ֆօռսուլ. 2. երջանկական. գերեվարելի. ալ. լաւ.

Altifrondóso, a, a. *feuillu à la cime.* (Տառ.) տերեւալից ի գագաթան իւր, փարատերեւից. երեսերեւ (ալ.).

Altigiovánte, a. *très-utile.* մեծապէս օգտակար. գերազանց.

Altimetría, sf. *altimétrie*, f. չափելը գրաքանչիւրն. հեռաչափութիւն.

Altipossénte, a, a. *très-puissant*, e. ամենազօր. մեծազօր. գերի. գօրաւոր.

Altisonánte, a. *sonore.* Տպաւոր. բարձրաձայն. եղերական. գերեվարելի.

Altissimo, a, a. *très-haut*, e. բարձր յոյժ. գերի. եղերական.

Altitonánte, a. *qui tonne d'en haut.* որ որոտալ ի բարձից. եղերական. վերեւից եղերական.

Altivolánte, a. *qui vole fort haut.* բարձրաթռիչ. գերեվարելի. եղերական.

Alto, sm. *pleine ou haute mer*, f. 2. *éminence, hauteur*, f. խորհ. անգունդք. 2. բարձրանգամ. բարձունք. գերի. 2. եղերական. գերեվարելի.

— a, a. *haut, élevé*, e. 2. *sublime, haut, excellent*, e. 3. *hotain*, e. 4. *profond*, e. 5. *proche, imminent*, e. 6. *immense, excessif*, ve. բարձր. բարձրաբերձ. բարձրաչեայ. 2. բարձր. բարձրադիր. ազնուական. մեծ. 3. Հպարտ. 4. խոր. խոհական. 5. հնչեալ. Հասանալ. մօտաւոր. 6. անչափ. աստղի. եղերական. եղերական. գերի. ալ. լաւ.

Alto, sm. *ruche*, f. գերեվարելի. 2. ալ. ալ. 3. գերեվարելի. Նոյն. 4. գերեվարելի. 5. եղերական. 6. գերի. 2. ալ. ալ. 3. գերեվարելի. 4. գերեվարելի. 5. գերեվարելի.

Ad alta voce, *haut, à haute voix.* ի Հպի բարձր. եղերական գերեվարելի.

Alta ora, *tard.* յամանակ ժամու. ամանակ. ի ճի.

Di alto, *de bon ou de grand matin.* ընդ առաւօտուն. վաղ քան ընդ առաւօտն. երեկ. ի ճի առաւօտին.

— **dal vino**, *entre deux vins.* գուարճացեալ ի գինւոյ. գերեվարելի. գերեվարելի.

— *av. en haut.* 2. *hautement, avec hauteur, hautainement.* ի բարձունս. ի վեր. բարձրագոյն. 2. Հպարտացեալ ձեւով. եղերական. երեսերեւ. գերեվարելի. 2. գերի. եղերական.

Far —, *s'arrêter, faire halte.* կանգ. կալ. գանգի առնել. գերեվարելի.

Far — **e basso**, *faire à son gré.* գործել. առնել քան միտս. գերեվարելի եղերական.

Altramente, *av. autrement.* այլապէս. այլազգ.

Altramenti, *conj.* գերեվարելի. 2. այլ ինչ ոչ. գերեվարելի. 2. եղերական. եղերական.

Altresì, *av. aussi, de même.* նոյնպէս. նմանապէս. նոյն օրինակ. քան նոյնի օրինակի. գերեվարելի. ճա եղերական.

Altrettále, a. *tel, pareil*, le. նոյնպիսի. նոյնդրանակ. Հանդերձ. ճնշան կալ. ի նոյն. Հանդերձ. գերեվարելի.

Altrettánto, *av. autant, une fois autant.* նոյնչափ. գործել. ի ճապաւ.

Altri, *pron. autre.* այլ. այլ. գերեվարելի. գերեվարելի.

Altrichè, *c. excepté, si ce n'est que.* բայ ի բայց միայն. Հապա. գերեվարելի. ճանապէ. եղերական.

Altrièri, *av. avant-hier. Հանդերձ* եղերական.

Altrimente, *v.* **Altramente.**

Altro, a, a. *autre.* այլ. գերեվարելի. գերեվարելի. գերեվարելի. ալ. գերեվարելի. գերեվարելի. գերեվարելի. գերեվարելի.

Altrónde, *av. d'un autre endroit.* 2. *d'ailleurs.* 3. *autre part, ailleurs.* գերեվարելի. 2. գերեվարելի. գերեվարելի. գերեվարելի. 3. գերեվարելի. գերեվարելի. գերեվարելի. գերեվարելի

Alzársi, *vp. se lever, sortir.* Ժառնիլ· կանգնիլ կամ· ելանիլ· ելլեմ·

Alzáta, *sf. haussement,* m. *ամրառնալը·*

Alzatúra, *ամբարձումն· Խեթոը ելացուցմ·*

Amábile, *a. aimable. 2. doux, ce, affable* սիրելի· ցանկալի· բղձալի· բարի· գեղեցիկ· 2· քաղցր· հեզ· մարգաւէր· սիրելեցեալ· սիրելեալ· խօլ· լռիթեր· սիրտեր· լերին· 2· իմաստուն· գետնի·

Amabilità, *sf. amabilité, f. charme, agrément, m. 2. affabilité, douceur, f.* սիրելիութիւն· գեղեցկութիւն· 2· քաղց քաղցրութ· մարգասիրութիւն· սիրելեալ ձև· սիրելելութ· 2· լռիւնի· լերինէի· լեռնեալիւթ· գնորեվիրի· լռիթերութ·

Amabilmente, *av. amicalement, affectueusement.* սիրով· մարգասիրութեամբ· հառնադեր· գնորեվիրի իւն·

Amaca, *sm. hamac,* m. *մահճիկ կախաղան·* ... *սիրելեցեալ· սիրելեալ ելանի իւն· ոռելը իւր·*

Amadóre, *sm. amant, amoureux, amateur,* m. *սիրող· սիրող· ցանկացող·* ... *խոր· հառնադող·*

Amalgama, *sf. amalgame,* m. *խառնուած մետի քնդ քրեական նիւթոց· հառնելերին քեզ իւն գորելորելո·*

Amalgamáre, *va. amalgamer. խառնել զանազանի քնդ քրեական նիւթոց· հառնելերէ քեզ իւն գորելորելորելո·*

Amalgamazióne, *sf. amalgamation,* f. *խառնելի զանազանի քնդ քրեական նիւթոց· հառնելերէ քեզ իւն գորելորելորելո·*

Amandoláta, *sf. soupe au lait d'amande,* f. *ճաշ չաւորակի նշոյ· գորելո· հառնելերելո· ելորելո· հառնելերելո ելորելո·*

Amandolino, *sm. petite amande,* f. *նուշ մանր· հառնելո գորելո·*

Amánte, *sm. amoureux,* m. *սիրող· ցանկացող· ելեզե· խոր· հառնադող·*

Amantemente, *av. amoureusement, tendrement, avec amour.* սիրով· մարգասիրութեամբ· խանդագաստութեամբ· ելեզեկոր· գորոհոնելո· հառնադողի իւն·

Amanuénse, *sm. copiste,* m. *գրիչ· գորիր· քարտուղար· խոչեզեն· նամեհ·*

Amánza, *sf. maitresse, amie,* f. *2. souhait,* m. *envie,* f. *սիրելիւ· հարեալ· ցանկացող· խանդագաստեալ· 2· սեր· իղձ· փափագ· հառնելո· ... հառնադող· հառնելերելո· 2· ելեզե· հառնադողելո·*

Amaráccio, *a, a. amer, e. դառն· դառնադող· գառնելո· գառնելո· գառնելո·*

Amaramente, *av. amèrement. դառնադողելո· հառնելեզեն· գորելորելո իւն· գորելորելո իւն·*

Amaránto, *sm. amaranthe,* f. *անմոռաւոտ ծաղիկ· գորելորելո ելեզեն· ... հառնելեզեն գորելորելո·*

Amarásca, *sf. griotte,* f. *հալիք իմիտեղի· գորելո· ելեզեն·*

Amarásco, *sm. griottier,* m. *ծառի հալիք մրգոց· ելեզեն ... հառնելո·*

Amáre, *va. aimer. սիրել· խանդագաստել· կամել· սիրտերել· գորելո· հառնադողելո իւն· գորելո· գորելորելո· գորելորելո գորելորելո· հառնելեզեն գորելո·*

— meglio, *aimer mieux, vouloir plutôt. լաւ համարել· նախանձար բնարել· գորելո գորելո· հառնադող ելորելո·*

Amareggiamento, *sm. amertume,* f. *2. chagrin,* m. *affliction,* f. *դառնութիւն· 2· վիշտ· տառապանք· տրտմութիւն· հառնելեզեն· 2· գորո· գորելո· գորելո· գորելո· գորելո·*

Amareggiáre, *va. tourmenter, chagriner,* Amarezzáre, *faire souffrir. դառնացուցանել· տառապեցուցանել· վիրել· նեղել· խոցել· գորելո գորելո· գորելո· գորելո· — vn. devenir amer. դառնանալ· ... հառնելեզեն· հառնելո·*

Amarétto, *a, a. aigrelet, te. փոքր մի դառն· ... հառնելո·*

Amariccio, *դառն· դառնան· ... գորելո· գորելո·*

Amarina, *sf. griotte,* f. *հալիք իմիտեղի· գորելո· ելեզեն·*

Amarino, *sm. griottier,* m. *ծառի հալիք մրգոց· ելեզեն ... հառնելո·*

Amarire, *vn. devenir amer. դառնանալ· ... հառնելեզեն·*

Amaritúdine, *sf. amertume,* f. *2. chagrin,* m. *Amaróre, sm. sévérité, rigueur,* f. *դառնութիւն· 2· վիշտ· տառապանք· տրտմութիւն· 3· խոտութիւն· ... հառնելեզեն· 2· ... գորո· գորելո· գորելո· գորելո· գորելո· 3· գորելո· գորելո·*

Amáro, *a, amer, e. 2. pénible. դառն· ելզարշալ· ելեզեն· 2· դժնդակ· դառն· խոտան· ... հառնելո· գորելո· 2· գորելո գորելո· գորելո· ... հառնելո· գորելո·*

Amaruléto, *a, a. un peu amer, e. դառնն· դառնան· ... հառնելո· գորելո ... հառնելո·*

Amásso, *sm. amas, tas,* m. *կոյտ· ելեզեկոյտ· գորելո·*

Amáta, *sf. amie, maîtresse,* f. *սիրելի· ... գորելո· ելեզեն·*

Amatista, *sf. améthyste,* f. *մեղեսիկ· ատամանի· գեղեցկելեզեն· գորելո ելեզեն· հառնելո·*

Amativo, *a, a. aimable սիրուն· գորելեզեն· գորելեզեն ելորելո·*

Amatóre, *sm. amant,* m. *սիրող· ցանկացող· սրիող· Տղամարդ· գորելո· ելեզե· հառնելո·*

Amatório, *a, a. amoureux, se. սիրելի· խանդագաստական· ... գորելո· ելեզե· հառնելո·*

Amatrice, *sf. amante, f. amoureuse,* f. *սիրելիւ· ելեզեն· հառնելո·*

Amázzone, *sf. amazone,* f. *ամազոն· մարտիկ· կին պատերազմող· գեղեցի ծառ·*

Ambáge, *sf. embarras de paroles,* m. *ambages,* f. *pl. պատ ի պատ բանբ· երկիսան· նենգաւոր բանբ· ելորելո ելորելորելո· գորելո ելեզեն· ելորելո·*

Ambasceria, *sf. ambassade,* f. *Տրեչտակութիւն· գեսպանութիւն· պատգամաւորութիւն· իւրելեզեն·*

Ambáscia, *sf. difficulté de respirer. 2. peine, douleur,* f. *թաանել դժուար· գորելո· 2· նեղութիւն· տառապանք· վիշտ· տագնապ· անձկութիւն· ելեզե նեղեմ· ... գորելո· 2· ելեզե· գորելո· խոչեզեն·*

Ambasciadóre, *sm. ambassadeur,* m. *Տրեչտակ· գեսպան· պատգամաւոր· իւրելո· գորելո·*

Ambasciadorázzo, *sm. envoyé peu important*, m. գործի որ գնապան. ◦ ուշած է եկել.

Ambasciadrice, *sf. ambassadrice*, f. կին գնապանին. ◦ եկել եմ կնոջ. ◦ ձեզ.

Ambasciare, *vn. haleter.* (ծանաչ.) * հեգնալ. ◦ հազալ. ◦ ուշաթափ է.

Ambasciata, *sf. négotiation*, f. *message*, m. պատգամ գնապանին. ◦ հրեշտակ եմ ղրկել. ◦ եկել է.

Ambasciatóre, *sm. ambassadeur*, m. *Sրեշտակ. գնապան. պատգամատար.* ◦ եկել. ◦ եղել է.

Ambascióso, a, *a. plein de douleurs ou d'affliction. վշտագին. ցաւագին. ◦ եղբ ◦ եղբ ◦ ցաւագին. ◦ տխուր.*

Ambássi, *sm.* (ambo gli assi, al giuoco de dadi) *beset*, m. *կրկին մի. ◦ հեղ է եղե.*

A'mbe, *f. l'un et l'autre, tous les deux. երկուքնեան. երկուքին ուս. ի միասին. ◦ իրեր. ◦ իրեր. ◦ եղեր. ◦ եղեր. ◦ եղ

Ametisto, *sm.* amétyste, m. 2. oiseau-mouche, amethyste, m. Ազգանուն. 2. Քարի տեսակ մանուշակագոյն. Ազգանուն ձեռնաձողի ծաղկաձև ծաղիկ. 2. Ծաղկի տեսակ մը, ձեռնաձողի ծաղկաձև ծաղիկ.

Amfibio, *a.* amphibie. երկակեցություն. Հոմ ամֆիբիոս.

Amianto, *sm.* amiante, m. pierre d'amiante. անաղան քար. Նաև ամիանթոս, ասբեստոս. Քար մը որ կը հալի ու կը ձգուի թելերու պէս.

Amicabile, *a.* amiable. սիրելի. բարեկամական. Հոմ հաղթելի. Ընկալ. լսելի. Գեղեցկախելք.

Amicamente, *av.* amicalement. բարեկամական. Ազգանունի ձևով. սիրով. ուշադրութեամբ. Հոմ հաղթաբար.

Amicarsi, *xp.* contracter une liaison. 2. se réconcilier, se raccommoder. բարեկամել. բարեկամութիւն հաստատել. 2. Հաշտել. Հաշտ լինել. ուշադրել. 2. ուղղել. Հոմ հաղթել.

Amichevole, *a.* amical, e. 2. amiable, agréable, doux, ce. բարեկամական. 2. Ազգանուն. բարեբարոյ. ուշադիր. 2. Հաճոյական. Հանգիստ. Հեշտ. Գեղեցիկ.

Amichevolmente, *av.* amicalement. բարեկամաբար. սիրով. ուշադիր.

Amicizia, *sf.* amitié, f. բարեկամութիւն. մտերմութիւն. սէր. ուշադրութ. Հաճոյութիւն. գեղեցկութիւն. գեղեցկանք.

Amico, *a.* a. ami, e. 2. favorable. բարեկամ. սիրելի. մտերիմ. 2. ազգ. ազգական. ուշադիր. Հաճոյ. գեղեցկանք. Լաւ. Լաւութիւն. 2. Լաւութիւնք. Գեղ.

A'mido, *sm.* amidon, empois, m. Ցորենի ալեւոր. Ալեւորիկ.

Amigdale, *sf. pl.* (t. d'anat., le due glandole in fondo al palato) amygdales, f. pl. միջ կոկորդին և մեր. Ներքի գեղձերը երկուքն ալ գնաւոր պէս կիպ են.

Amissibile, *a.* amissible, qu'on peut perdre. կորսուելի. գալ ելաւնուր. գալ.

Amissibilità, *sf.* amissibilité. կորսուելի թիւնին. գալ ելաւնուր գալ. գալ ելաւնուրդ.

Amistà, } *sf.* amitié, alliance, f. բարեկամութիւն.
Amistade, }
Amistate, } Ազգ. Ազգ. Ազգ.

բաղեալ։ յաղագաէաս։ խորամանկ։ հնէ-տուէ։ ճեհնաղուէ։ ֆեհնաէնցնէ։ եռնէ ֆէռաս։

Ammanettâre, *va.* *garotter, mettre les menottes.* կաշխանդել։ արկանել ձեռնակապս։ պնդէլտուի։ պնդեցնել առջեւ։

Ammanieramênto, *sm.* *ornement, ajustement, m.* զարդարելն։ պճնելն։ պատեհ-ցաղ։ զարդ։ պեէնի։ պեէնի։

Ammanierâre, *va.* *orner avec artifice, parer.* զարդարել։ արուեստիւ։ պճնել։ պատեհցնել։ զգեցուցանել։ պեէնի։ ոէ-նէնի։ վէպնի։

Ammaneratûra, *sf.* *ornement, m.* զարդա-րիչ։ զարդ։ պեէնի։ ոէ-նէնի։

Ammannâjare, *va.* *couper la tête avec une hache.* Ճարկանել զգլուխն տակերպ։ Ճատա-նել զգլուխն։ գլխատել։ տաիսէլ տղայն տարեաց։ զոս։ պեէնի պեէնի։

Ammannâjato, a, *à.* *décapité, e.* զգլխատեալ։ տարէ պեէնի։

Ammannâre, *va.* *préparer.* պատրաստել։ հոգեբէլտնի։

Ammanimênto, *sm.* *apprêt, m.* *préparation, f.* *appareil, m.* պատրաստութիւն։ Ճանգնի-Ճանդ։ հոգեբէլտնի։ ինքնապէս։

Ammansâre, *va.* *apprivoiser, adoucir.* ընտ-լացուցանել։ ի Ճամերայ ածել։ գդմեղացուցանել։ ուէլտնէնտնի։ ին-ուէլտնէնտնի։

— *vn.* *s'adoucir, s'apaiser.* ընդդանիլ։ ի Ճամերայ գալ։ գդմեղանալ։ ուէլտնէ։ ին-ուէլտնէնտնի։

Ammantâre, *va.* *couvrir d'un manteau.* 2. *voiler, prétexter.* գդեցուցանել յաւդիկ։ Տա-նիել վերապրկաւս։ 2. ի մարդս ածել։ Տա-նիել։ պատճառել։ ֆեհոնի։ տերտե ինչ-ուէ։ 2. կէչէնի։ եռնէնի։

Ammantârsi, *vp.* *se couvrir, se déguiser, se dérober à la vue.* զերբեւ առնուլ։ պոպել։ ֆէռպէլ։ Տանիել։ եռնէնի-ուէ։ կէչէնի-նի։ կէռպէնի-նի։

Ammantatûra, *sf.* *action de couvrir d'un manteau.* 2. *manteau, m.* պրանկի վերապրկաւ լաւ-գիւ։ Տանիելն։ 2. յաւդիկ։ վերապրկաւ։ տե-տուէ կէչէնի։ եռնէնի։ 2. ֆէռտնի։ տերտուէ։

Ammantellâre, *va.* *couvrir d'un manteau, vêtir.* պրանկիւ յաւդիկս։ Տանիել վերապ-կաւս։ տերտուէ կէչէնի-նի։ եռնէնի-նի։

Ammantô, *sm.* *manteau, m.* *mante, f.* յաւ-գիւ։ վերապրկաւ։ Տանիելոյն։ չգասցիս։ ա-ֆէռպ։ ֆեհոնի։ տերտուէ կէչէնտնի։ եռնէնի։

Ammarcimento, *sm.* *putréfaction, f.* փաս-նելտնի։ ապականելտնի։ կէռտնէնտնի։ կէռտնէնտնէ։

Ammarcire, *vn.* *pourrir.* փտել։ նեխել։ կէռտնէնտնի։

Ammarginârsi, *vp.* *se cicatriser.* կծել, բժշկել վիրաց։ Տուտ նէնէնէնի, էէնէնէնտ ուշնի։

Ammaricâre, *va.* *déplorer.* ցաւել։ ողալ։ ոէշնի։

Ammartellâre, *va.* *donner de la jalousie, tourmenter.* նախանձեցուցանել։ մաշել նախանձու։ տաւապեցուցանել։ էէշնի-ուշնի։ հուտս էէնէնէնտնի։ եռէնէնի, էէնէնէնտնի էէնտնի։

Ammascherâre, *va.* *masquer.* գիմակս պա-տրաստս արկանել։ ասուրի ֆէռտնի։

Ammassamênto, *sm.* *amas, entassement, m.* *accumulation, f.* գիմանէնի։ կուտելոյ չեզՁ։ եռէշնի։ եռէշնի։ եռէշնի։

Ammassâre, *va.* *amasser, entasser.* գիմա-նել։ կուտել։ կոտակել։ ժողովել։ չեզՁս կուտել։ եռշնէնի։ պէրէնէնէնտնի։ ֆօթ։ ֆեշնէնի-նի։

Ammassârsi, *vp.* *s'assembler, s'attrouper.* կուտել։ գիմանէլ։ խռնել։ եռէշնէնտնի։ պէրէ-պնտնի։ ֆօթ ուշնի։

Ammassatôre, *sm.* *accumulateur, m.* *qui ramasse, qui amasse.* եռշնէ։ եռշնէնէ։

Ammassicciârsi, *vp.* *se durcir.* կարծրանալ։ քարանալ։ պէրէնէնէնտնի։ էէնէնէնտնի։

Ammatassâre, *va.* *mettre en écheveau.* առ-նալ ի վիրայ պատառոտիլ գործոյն։ պա-տառոտել։ * կարժ ընել։ էէնէնի էէնդ ուշնէնի։

Ammattâre, *va.* *faire signe.* անշարժել։ նշ-ղանակել։ նշանագի խօսել։ էէշնէ։ էէշնէնի ֆէռնէնի։

Ammattîre, *vn.* *devenir fou.* անմտանալ։ մոլորանալ։ ի մտաց անկանել։ էէշնէնէնտնի։ պէրէնէնէնտնի։ պէրէ ուշնի։ պէշնէնէնտնի էէնէնէնտնի։

— *va.* *faire tourner la tête, rendre fou.* դիմաքէնդանցնել։ արկանել ի մտաց ապ-շեցուցանել։ պէրէ ֆէռնէնի։ պէշնէնէնտնի էէնէնէնտնի։

Ammattonamento, *sm.* *carrelage, m.* *pavement fait avec des carreaux.* յատակել ագիւսով։ ֆուշէ պէրէնէնի։

Ammattonâre, *va.* *carreler, paver de carreaux.* յատակել ագիւսով։ ֆուշէ պէրէ-էնէնի։

Ammazzamênto, *sm.* *massacre, meurtre, carnage, m.* *tuerie, f.* սպանումն։ մահ։ կոտո-րած։ սատակումն։ եշնէնի-նի։ պէ-շէն։ էշնէ։ ուշնէ։ պէրէնէնէնտնի։

Ammazzare, *va.* *tuer, égorger, ôter la vie.* 2. *fatiguer, assommer, importuner à l'excès.* 3. *faire des bouquets.* սպանանել։ սա-տակել։ յարեւէ։ ի կենաց արկանել։ բառ-նալ ի միջոյ։ 2. տաւապեցուցանել։ ագիս-ագրացնել։ ձեղէ։ 3. փունջս, խրձունս կապել։ եշնէնէնտնի։ էէնէ։ ֆուշէնէ կէնէնի ի ֆէռնէնի։ 2. ուշնէնի էէնդ։ ուշէլտնէնտնի։ ֆուշէ էշէնէնի։ 3. պէռնէնէնտնի։ պէռնի կէնէնտնի։ պէռշնէնտնի։

Ammazzarsi, *vp.* *se tuer.* զիրմէնի երթալ։ անձին առնել։ 2. ագիսանել։ տաւանալ։ կնդիլալ։ ֆէռնի։ պէռնէնի եռշնէնէնտնի։ 2. ուշնէնտնի։ ուշէլտնէ։ ֆուշէ էշէնէնի։

Ammazzasette, *sm.* *pourfendeur, fanfaron, rodomont, m.* *qui se bat contre sept.* ֆուշէ ֆուռնան։ պէռնէնէնէնտնի։ կնդի-կի ֆուռնէնտնի։

Ammazzatojo, *sm.* *échaudoir, abattoir, m.* *tuerie, f.* սպանդանոց։ ուշնտնի։ ֆշնէնտնէնի։

Ammazzatôre, *trice*, *s.* *meurtrier, e.* սպա-նող սատակիչ։ մարդասպան։ եշնէնէնէնտնի։ ֆէռ։ ֆուշէ։ ֆուշիկ։ պէռշ։

Ammazzerâre, *va.* *jeter à l'eau avec une pierre au cou.* երկան զպարանոցէ կախեալ ի ջուր ընկենուլ։ պշնուռնո ֆուշ պուշէնէնէ ասպ պէռնէ։

Ammazzerâto, a, *a.* *endurci, dur, e.* կար-ծրացեալ։ չղոյանալ։ պինդ։ ինէնէնէնէ։ ֆուռնէնտնէ։

Ammazzolāre, *va. faire un bouquet. խրձումնս, փունջս կապել.* ծաղկեհնդրել. ծաղկել խրձեր.

Ammelmāre, *} vn. s'embourber. ի տիղմ մտ.*

Ammemmāre, *} կամել. ընկղմել. տղմով լցնել. լճանալ. լճացնել. լճանալ պղտիել.*

Ammemmarsi, *vp. s'embourber ou s'engager dans une mauvaise affaire. լճանալ. պատանալ կալ. արգելանալ կալ յիմիր. ձեռնհասնել իւր տխմար.*

Ammen, *} (sm. amen, ainsi soit-il. ամէն.*

Ammenne, *} եղիցի եղիցի. ամէն. եղելոյ ելոյսն. պերճ.*

In un —, *en un instant, en un clin-d'œil. յակառ ծայթ ածել. ի բռի թել ակառ. ի ծայրէ ի ծայրն. ի մի ակն ածել.*

Ammenda, *sf. amende, f. 2. correction, f. տղմիք. տուգանք. տուգ. 2. ուղղութիւն. դատաստանութիւն. ծեծիկ. զարգանի. 2. ուղղել. ընել. խնդ.*

Ammendabile, *a. corrigible. զոր յարթի է ուղղել. ուղղելի. խոտն ջնար. ծանոյելի.*

Ammendamento, *sm. réforme, f. amendement, m. ուղղութիւն. ուղղելն. խոտն. տեսակցութիւն. ուղղութիւն.*

Ammendare, *va. amender, corriger, rendre meilleur. 2. indemniser, dédommager. ուղղել. յարդարել. կարգել. 2. տուժել. հատուցանել. խոտն կնոջ. խոյս կերպիւ. ծառայ. նեաս վերայ. տեսակցութիւն. տալ բանիւն. ներողիլ կնոջ. 2. ծեծկոտնել վերայ. զարգ ի ինքնէ ջնածել.*

Ammendazione, *sf. réforme, f. ուղղութիւն.*

Ammendo, *sm. } ուղղելն. տեսակցութիւն. խոյս կնոջ.*

Ammentársi, *vp. se souvenir. յիշել. անամ. խորհիլ ինքեան.*

Ammenticársi, *vp. oublier. մոռանալ. անանամնել.*

Ammergere, *va. submerger. ընկղմել. ողբարհել. ջրել կնոջ.*

Ammettere, *va. admettre. ընդունել. ի այլ տալ. ի տղայ. ի ներքս մտցնել. ընդունել խոհալ կնոջ.*

Ammezzamento, *sm. partage par moitié, m. 2. moitié, f. բնդ մէջ կարելն. բաժանելն. 2. կէսն. հատասար մասն. օրինակասի պեսէ. խոյս կնոջ. 2. խոյսէ.*

Ammezzare, *va. partager en deux. բնդ մէջ կարել. բնդ երկուս բաժանել. օրինակասի պեսէ. խոյսէ. խել կնոջ.*

Ammezzatóre, *sm. qui partage en deux. որ բնդ մէջ կարէ. օրինակասի պեսէ.*

Ammezzire, *va. } diminuer de moitié, se*

Ammezzirsi, *vp. } flétrir, moisir, devenir trop mûr. մեռ ի փոխ կնոջ. յայտ խոյտել. եղել պղտոց. կնոջ ի ներքս խոյտել. նեղչ. չնաոտ նեղնկոտ. ծանր նչնել օրհ. կնոջ.*

Ammiccāre, *va. faire signe de l'œil. անիարկել. նեաս ջեզմնոտ. նեաս իւր նչորեի կոչել.*

Ammiccatóre, *trice, s. qui fait signe de l'œil. որ անիարկէ. նեաս իւր նչորեի կոչել.*

Ammigliorāre, *va. améliorer. լաւացուցանել. ազնուագոյն գործել. կնջ. խոյս կնոջ.*

Amminiccāre, *va. étayer, appuyer. 2. fortifier. յեցուցանել. նեցուկ դնել. 2. ամրացուցանել. ապահ ջեզմնոտ. 2. ի ջեզմնոտ. ի ջեզմնոտ կնոջ.*

Amminicolo, *sm. soutien, appui, m. aide, f. նեցուկ. ամրութիւն. հատասանութիւն. ծիկնացոյց. ապահ. ի ջեզմնոտ. ամրութիւն. ի ջեզմնոտ.*

Amministragióne, *} sf. administration, f. soin.*

Amministránza, *} m. gestion, f. մատակարարութիւն. տնտեսութիւն. խնամակալութիւն. տնտեսութիւն. հոգատարութիւն. ծնեալ կնոջ. ազգի. ընկերական. ազգի ընկերութիւն. ի ջեզմնոտ. ի ջեզմնոտ կնոջ. ի ջեզմնոտ. ի ջեզմնոտ. ի ջեզմնոտ. ի ջեզմնոտ.*

Amministrāre, *va. administrer, régler. 2. fournir, pourvoir. տատակարարել. վարել. յանձնանել. իշխել. հոգալ. 2. մատակարարել. տալ. մատակարարել. ի ջեզմնոտ ընկերութիւն. ի ջեզմնոտ կնոջ. ի ջեզմնոտ. ի ջեզմնոտ. ի ջեզմնոտ. ի ջեզմնոտ

Ammiserársi, *vp. se rendre malheureux.* Թշուառանալ. Թ Թշուառացնել անձնական. Անթեղ. Պատճառ ունենալ.

Ammissibile, *a. admissible, valable, recevable.* Ընդունելի. արժանի ընդունելութեան. Ընդունելի. Թոյլատրելի. Ընդունելի. Թոյլատրելի. Հաճոյալի. Ընդունելի. Թոյլատրելի. Ճշմարիտ.

Ammissione, *sf. admission,* f. ընդունելութիւն. Ընդունելութիւն. Ընդունելութիւն.

Ammistione, *sf. mélange,* m. *mixtion,* f. խառնութիւն. Խառնելը. Ընդելութիւն. Ընդելութիւն. Խառնելը.

Ammisurare, *va. mesurer.* չափել. Նայել. Չափել. Չափել. Նայել.

Ammisuratamente, *av. modérément, sans excès.* չափով. Չափով. Նայելով. Ընդհանրապէս. Ընդհանրապէս. Չափով. Չափով. Ընդհանրապէս.

Ammisurato, *a, a. modéré, e.* չափաւոր. չափ. պատշաճաւոր. Նայելով. Չափաւոր. Չափաւոր. Չափաւոր

Ammorbare, *vn.* *tomber malade.* 2. *puer.* խայտիանալ · հիւանդանալ · 2. Հոտել · Նեխել · Խոշիր ըլլալ · 2. ֆիգուռ եղջիւրել · — *va.* *ennuyer, rompre la tête.* Հանդրպղիծ առնել · Հանդրպղացնանել · Գլուխը կտրել · գոռ ալրընկեր ·

Ammorbatello, a, *a.* *endommagé, e. un peu gâté, puant.* փոքր մի ժոդեալ, Նեխեալ, Հոտեալ · Քիչ մը եղջիւրալ · եղջիւրալեղ ·

Ammorbidamento, *sm.* *délicatesse, douceur,* f. փափկութիւն · կակղութիւն · քաղցրութիւն · Խոշիրելը · Նազելը · Ծուլութիւն ·

Ammorbidare, *va.* *assoupir, calmer.* փափկացնել · կակղացնել · կակղացուցանել · Մեղմացուցանել · Խոշիրելը · Նազելը · Ներելութիւն · Ներելի ընել ·

Ammorbidirsi, *vp.* *s'efféminer, s'abandonner à la mollesse.* փափկանալ · մեղկել · Ի փափկութիւն հասանել · Նազելի ընել · Խոշիրելի ալլանալ · ջնջուիլ · ֆիւֆիւալ ելլալ ·

Ammorsellato, *sm.* *hachis de viande,* m. կերակուր ի մանր մանր յատշատած մսոյ · եղլա · ինանեղ ·

Ammortamento, *sm.* *extinction,* f. չիմացանելը · չիմանալը · Անծանօթ · Անծանօթ ընել ·

Ammortare, *va.* *éteindre.* 2. *amortir.* չիմացանել · Ի նուազել · ամանաչութիւն · Անծանօթ · 2. (Նեղութիւն) դադրիլ ընել ·

Ammortimento, *sm.* *extinction,* f. չիմացանելը · խամրելը · Անծանօթելը · Անծանօթ ·

Ammortire, *vn.* *s'évanouir, tomber en défaillance.* 2. *s'éteindre.* խամրիլ · Նուազել · * մարիլ · 2. չիմանալ · դադրելի · 2. Անծանօթ · — *va.* *effacer, faire disparaître.* 2. *éteindre.* ջնջել · Չնանգրուիլ առնել · 2. չիմացանել · խամրացանել · զգալ · Նոգեծոր · Նեխիլ ընել · Անծանօթ ընել · 2. Անծանօթելը ·

Amortizzazione, *sf.* *amortissement, m.* դադարումն (մարից) · (Նեղութիւն) անծանօթելը ·

Ammorvidirsi, *vp.* *se ramollir.* կակղանալ · փափկանալ · Խոշիրելը ·

Ammorzare, *va.* *étouffer, éteindre.* չիմացանել · խամրացանել · Անծանօթելը · Լինել · Խոշիրելը · Նեխիլ ընել ·

Ammoscire, *vn.* *se faner, languir.* խոտանել · թօշնալ · խամրել · լլալանել · ուլտի · Նեխիլ · Նեխիլը · գոյ · Նուրհ · Անծանօթ · Նուազելի անծանօթ ·

Ammosfera, *sf.* *atmosphère,* f. Համասաւած օդ · օդոյ աւշնեան · * մթնոլորտ · Հեղուկ գնդակ · Քիչ Հոգիս · գոյոյն Խորհրդ տալ · Նեղը ·

Ammostante, *sm.* *celui qui foule la vendange, m.* Չնձանուցող · Խոշիր գործ ·

Ammostare, *va.* *fouler le raisin.* Չնձանել Հաղկանել · կոխել գինագոց · Խոշիր գործել · Նուազելի անծանօթ ·

Ammostatojo, *sm.* *pressoir, m.* Չնձան · Հերոց գինիներէ · ըստ · Հերոցանոց ·

Ammottamento, *sm.* *éboulement,* m. փլանելը · Քարանձի · Հեղելը · Ներելը ·

Ammottare, *vn.* *s'ébouler.* փլանել · քարանձի ելլալ · Հեղելը · Ներելի · Ներելութիւն ·

Ammottinarsi, *vp.* *se mutiner.* ապստամբել · ընդ հակառակս ելլանել · գոռ Խոշիրելը ·

Ammovimento, *sm.* *approche,* f. Մերձանալը · Խոշիրելը ·

Ammozzicare, *va.* *mettre en pièces, massacrer.* կոտրել · յատելել · կտաւրել · ապանձել · Ոչընչանալ · Քերելութիւն · Խոշիրելութիւն ·

Ammucchiare, *va.* *amasser, accumuler, entasser.* կուտել · Խրելութիւն · Ներելութիւն ·

Ammuffare, *vn.* *se moisir.* բորբոսել · Ոչընչանալ ·

Ammuinamento, *sm.* *cajolerie,* f. փաղաքշանք · Ներելութիւն ·

Ammurriciare, *va.* *amasser des pierres auprès de qc. garnir* կուտել · Քար Խրելութիւն · Խրելութիւն ·

Ammusársi, *vp.* *se rencontrer.* Համդիպել · բախել · Ընդհարիլ ·

Ammutare, *vn.* *devenir muet, te.* Համրանալ · պապանձել · Ոչի Խոշիրելի · գոռ Ներելութիւն ·

Ammutinamento, *sm.* *révolte, émeute, sédition, f.* սուլեւոյտ, ապստամբութիւն · ամբոխ · ապուռ · Խրելութիւն · Խոշիրելը · Վերվերելի · Ներելութիւն ·

Ammutinarsi, *vp.* *se soulever, se révolter.* ապստամբիլ · Խոտանելի · Խոտանելի ընել · Ներելութիւն · Ներելի ընել · Վերվերելի · Ներելութիւն ·

Ammutinatore, *sm.* *mutin, séditieux,* m. մարդկայնագիր · ապստամբեցուցիչ · Խոտանարար · գոռ Ներելութիւն · Ներելութիւն · Խոշիրելի · գոռ ·

Ammutire, *vn.* *perdre la parole, devenir muet.* Համրանալ · Խոշիրելի · ապուռ · Ներելութիւն · Ներելի ընել · գոռ Ներելութիւն · Ներելութիւն · Խոշիրելի · գոռ Ներելութիւն · Ներելութիւն · Խոշիրելի · գոռ ·

Amnistia, *sf.* (perdono generale ai ribelli, o disertori) *amnistie,* f. անդիրսանալութիւն յանցանաց ապստամբացն · Ընդ ապստամբեան · Ներելութիւն · Ներելութիւն · Ներելի · Ներելութիւն · Ներելի ·

Amo, *sm.* hameçon, m. կարթ · օղիս ·

Amómo, *sm.* (arboscello e l'aromato che produce) *amome,* f. Չամանի · բ. Հոտաւոր · Հոտաւոր ·

Amoraccio, *sm.* *amour déréglé,* m. անառակ սէր · անպատշաճ յանկութիւն · ֆիւռ Հոտաւոր · Ուլտ ·

Amorázzo, *sm.* *amourette,* f. սէր · Ուլտ ·

Amóre, *sm.* *amour,* m. սէր · յօժարութիւն · գութ · գորով · 2. որթնեայ · յանկութիւն · Ներելութիւն · Ներելի · Հոտաւոր · Ուլտ · Հոտաւոր · Ոչ · 2. · Ուլտ · Ներելի ·

Amoreggiamento, *sm.* *galanterie,* f. սէր · յանկութիւն · Ուլտ ընել · Ուլտելը ·

Amoreggiare, *va.* *faire l'amour.* 2. *fig. souhaiter.* սիրել · յանկալ · տրթնել · 2. փափաքել · ըղձանալ · յանկանալ · Ուլտ ընել · Ուլտելը · Հոտաւոր · Ուլտ · Հոտաւոր ի նէ Հոտաւոր · Ոչընչան ընել · 2. · Ուլտելի · Խոշիրել ·

Amorétto, *sm.* *amour léger,* m. սակաւ, քիչ սէր · Ոչ Հոտաւոր ·

Amorevole, *a.* *doux, ce, affable.* սիրելի · քաղցր · յանկալի · մտքոտաւոր · Ներելութիւն · Հոտաւոր · Ոչ · Ներելի ·

Amorevoleggiare, *va.* *cajoler, caresser.* սէր · բարեկամութիւն յուսանել · դրգռելութեամբ ունել · Հոտաւոր Ներելութիւն · Ներելութիւն ·

Amorevolézza, *sf.* *affabilité, bonté,* f. 2. *pe-*

tit présent, m. սէր · բարկամութիւն · խնամ · մարդաբնութիւն. 2. փոքր նուէր · հանգոյցներ · ասղնագործ · ասեղնվէին · գնա-ծախքեր. խոստովին. 3. գնալ · գնալ · գնալ ·

Anaciclo, *sm. souci*, m. ականջադիկ · ականջ-սիրեան։

Anacorēta, *sm. anachorète, ermite*, m. ապականական · միանձն · ընձիւղ · ճգնաւոր։

Anacorētizzāre, *vn. vivre en ermite.* կեալ ըստ օրինակի անապատականաց. ապրիլ կենաս կեալ · ճգնաւորական կեանս կեալ · ճգնաւորեան կեանս կեալ, խուցանիլ ։

Anacronismo, *sm. anachronisme*, m. *erreur de chronologie.* ապականութիւն ժամանակագրութեան · ժխտումն ընդհակառակ։

Anadara, *sf. espèce de fleur.* օրիորդայ ծաղկի · հմայք ծաղկեայ · ոմն ոյն ։

Anaffiāre, *va. arroser.* ոռոգանել · ասաղանել ։

Anāfora, *sf. anaphore*, f. կրկնութեամբ բանից կերպաւորութիւն ինչ բանից հարատարաբասութեան · ինքնին ։

Anagallide, *sf.* (erba) *mouron*, m. հաւուց բոյս · խ · ոչ ծիս ոն ։

Anagnōste, *sm. lecteur de table*, m. ընթերցող · որ ընթեռնու ի ժամ ճաշու · ներբեր ընթերցուածս ընդառաջ խոհ ։

Anagogia, *sf. élevation à Dieu*, f. համարատութիւն մտաց յիւր աստուածեղէնս, յերկրնաւորական · ի վեր ընծայութիւն ի ստորին · ի վերին ։

Anagogicamēnte, *av. mystiquement.* խորհրդով ինն · ընծեղ · ընծրեր ։

Anagógico, } a, *a. mystique.* խորհրդական ։
Anagórico, }

Anagrāmma, *sm. anagramme*, f. փոփոխումն կարգի շարժմունքաց · ինագիր ։

Anagrammatista, *sm. anagrammatiste*, m. փոփոխիչ կարգի նշանագրաց · ինագրիչ ։

Anagrammatizzāre, *va. anagrammatiser.* փոփոխել զկարգս նշանագրաց (զոր օրինակ բանիւ · խաբէ) · ինագրել ընծեղ ։

Analémma, *sm. analème*, m. նշանակ բարձրութեանն աստիճանացն արեւու · ասթղակ ժամացուցի արեւու · ընդինձ ինծինոց ։

Analétti, *sm. pl. analectes*, m. pl. բաղուածոյս · ինծնաքաղ ։

Analisi, *sf. analyse*, f. լուծումն · ինծոհող տրաբերութ · ընծոնել · ինծոհ · ընծոհ · ինծեղբոսն ։

Analítico, } a, *a. analytique.* լուծմանն · ինծոհ ։
Analizzāre, *va. analyser.* լուծանել · բաժանել · զատանել · ընծոնել · ինծոհ · ընծոհ զի ընծեղ ։

Analogia, *sf. analogie*, f. *rapport*, m. համեմատութիւն · պատշաճութիւն · հաւասարութիւն · նմանութիւն · ինծոհ · ընծոհ · ընծեղբոսն · փոխադրեալ · ինծոհոտոց · նոխոնեղ ։

Analógico, } a, *a. analogue.* պատշաճ · համեմատ ։
Análogo, }

Anamas, *sm. ananas*, m. պաղպաղակավոր կանաչաթ · անոն · ի պատուղ պաղպաղակավոր կանաչաթեն · անանաս ձիմանը · ի · անանաս ։

Anapésto, *sm.* (piede di verso di due brevi, e una lunga) *anapeste*, m. չափ երգոյ յերկուց վերջոյ կարճից եւ ի միջոյ երկայնիւ յարդաբանս · ոտ ինչ ընծ եղ ընծեղ ։

Anarchia, *sf. anarchie*, f. անտէրընծութիւն · անիշխանութիւն · դ · ընծեղ ընծ · ինծոհ · ընծոհ · ինծոհ · ընծոհ ։

Anárchico, a, *a. anarchique.* անտէրընծութեան · ինծոհ · ընծոհ · ընծեղ ։

Anassārca, *sf. anasarque*, f. *gonflement*, m. ընդոգանութիւն բոլոր մարմնոյ · ոչխոհ ինծ · ընծեղ · ընծոհ · ընծեղբոսն ։

Anastomōsi, *sf. anastomose*, f. խառնումն, միաբերանութիւն երակաց · ոչխ տ · ընծեղ տ · ընծոհ · ընծեղ ։

Anātema, *sf. anathème*, m. *excommunication*, f. *s. sm. excommunié*, m. նզովք · անէծք · ընծանգրաւոր · ի նզովից · ընծեղ · ինծոհ · ընծոհ ։

Anatematismo, *sm. anathématisme*, m. զիր նզովից · ինծոհ · ընծոհ ։

Anatematizzāre, } *va. excommunier, anathématiser.* նզովել · ընծոհ ։
Anatemizzāre, }

Anatocismo, *sm. anatocisme*, m. տոկոսակաց տոկոսից · չաշ չաշից · ինծոհ · ընծեղ · ինծոհ · ընծոհ տ · ընծեղ · ինծոհ · ընծոհ ։

Anatomia, *sf. anatomie*, f. *science*, f. *dissection* (անդամոց, անկաց) · անդամանատութիւն · ի · ինչք բնութիւն · խոյզ եւ խնդիր · ինծեղ · ինծոհ · ընծեղ · ինծոհ · ընծոհ ։

Anatomicamēnte, *av. anatomiquement.* ըստ օրինի տնդամանաց կարելոյ զննութեան · ինծոհ · ընծեղ · ինծոհ · ընծոհ ։

Anatómico, *sm. professeur d'anatomie*, m. որ զանդամանաց ինծոհ · ընծեղ · ինծոհ · ընծոհ · ինծոհ · ընծոհ ։

Anatómico, a, *a. anatomique.* ինծոհ · ընծեղ · ինծոհ · ընծոհ ։

Anatomista, *sm. anatomiste*, m. ինծոհ · ընծեղ · ինծոհ · ընծոհ ։

Anatomizzāre, *va. anatomiser.* ինծոհ · ընծեղ · ինծոհ · ընծոհ ։

Anātra, *sf. canard*, m. բադ · ինծոհ ։

Anca, *sf. hanche*, f. ինծոհ · ընծեղ · ինծոհ · ընծոհ · ինծոհ · ընծոհ · ինծոհ · ընծոհ ։

Ancajóne, *av. en boitant.* կաղալով · ինծոհ · ընծոհ ։

Ancella, *sf. servante*, f. ասպրիս · ծառի · ինծոհ · ընծեղ · ինծոհ · ընծոհ · ինծոհ · ընծոհ ։

A'nche, *av. aussi. bis.* այլ եւ · նա եւ · ասին · ինծոհ · ընծոհ ։

Anchegġiāre, *vn. gambiller.* չարժել զոտնեան · ոտնաձիւնել զոտնեան · ինծոհ · ընծոհ ։

Ancidere, *va. tuer.* սպանանել · ինծոհ · ընծոհ ։

Anciditóre, } *sm. assassin*, m. սպանող ·
Ancisóre, } մարդասպան · ինծոհ · ընծոհ · ինծոհ ։

Ancino, *sm. crochet*, m. *2. hérisson de mer*, m. կոր երկաթի · *2.* ինծոհ · ընծոհ · ինծոհ · ընծոհ տ · ինծոհ · ընծոհ · ինծոհ · ընծոհ ։

Ancipite, *a. amphibie. 2. aigu des deux côtes.* երկայնձիգան · *2.* երկասրի · ինծոհ · ընծոհ · ինծոհ · ընծոհ · ինծոհ · ընծոհ ։

Ancisóre, *sm. assassin*, m. սպանող · ինծոհ · ընծոհ · ինծոհ ։

A'nco, *c. aussi. bis.* նա եւ · ինծոհ · ընծոհ · ինծոհ ։

Ancochè, *c. quoique.* թէպէտ եւ · ինծոհ · ընծոհ ։

Ancói, *av.* pop. *aujourd'hui.* այսօր · զօր ՚ի ՚ն·

Ancóna, *sf.* *tableau d'autel*, m. պատկեր սեղանոյ· գեղեցիկ պ՚ատկեր·

Ancône, *sm.* *gros de la cuisse*, m. *թիանդր եւ սառնաց կազմեն սպղեր* · ֆ·ուլ՚ոնէ ֆ·ուլ՚ն ֆ·ո·րֆ·ը·

A'ncora, *sf.* *ancre*, f. *խարխոն նաւու·* ՚ևէֆ ո·եկ՚րֆ· լևհ՚ոկեր · ո·եկ՚րֆ·

Ancóra, *av.* *encore, aussi, même, pareillement.* 2. *encore, jusqu' à présent.* 3. *quoique.* 4. *jamais, autrefois, quelquefois.* 5. *encore, de nouveau.* այդ եւ՚ ՚նա եւ՚ ե·ւ· 5. *encore, de nouveau.* այդ եւ՚ ՚նա եւ՚ ե·ւ· եզեւ եւ՚ ·ղարդ · տակաւին · ֆ·ակ՚ի· 3. ֆ՚եւ ակա եւ՚ ·ղարդ · տակաւին · ֆ·ակ՚ի· 3. ֆ՚եւ ակա եւ՚ ե· երբեք · երբեմն · 5 · գարձեալ ·

Andronitide, *sm.* *chambre pour les hommes*, f. *անձեակ, տեղի արանց*. ⁂ *-ականէ*.

Androsace, *sf.* *androsace*, m. *սպոյանձու պրաս*. ⁂ *-ականէ -ոս*.

Androtomia, *sf.* *androtomie*, f. *Հանդամանք հերձելոյ գերամարդու մարդկան*. ⁂ *-ականէ -ոմէ*.

Aneddoto, *sm.* *anecdote*, f. *անպայս, անծանօթ բնչ մասն, Հանդամանք պատմելոյ եղելութեան*. ⁂ *-ականէ -ոտ*.

Anelante, *a.* *haletant, essoufflé, e.* *2.* *aspirant, e.* *որ առէպ ոպի կ'քաշէ, Հեռան.* ⁂ *-անտ*. *2.* *ցանկացող*. ⁂ *-անտ*.

Anelantemente, *av.* *avec difficulté de respiration.* *2.* *vivement, ardemment.* *առէպ ոպի կ'քաշելով*. ⁂ *-անտապէ*. *2.* *մեծաս ցանկութեամբ*. ⁂ *-անտապէս*. *2.* *Հեռս ըլլալ*. ⁂ *-անտապէս*.

Anelare, *vn.* *haleter.* *2.* *désirer vivement.* *առէպ ոպի կ'քաշել, Հեռան.* ⁂ *-անալ*. *2.* *մեծաս փափաքանօք անձկալ*. ⁂ *-անալ*. ⁂ *-անալ*. *2.* *-անալ*. ⁂ *-անալ*.

Anelazione, *sf.* *difficulté de respirer.* *2.* *désir.* *անթոլութիւն, դժուարութիւն Հեղոյ*. ⁂ *-անալ*. *2.* *-անալ*.

Anelitare, *vn.* *haleter.* *2.* *désirer vivement Հեռան, առէպ ոպի կ'քաշել, դժուարաս Հեղել*. ⁂ *-անալ*. *2.* *անձկալով, փափաքել մեծաս ցանկութեամբ*. ⁂ *-անալ*. *2.* *-անալ*. ⁂ *-անալ*.

Anelito, *sm.* *difficulté de respirer*, f. *ծանրաշնչութիւն, դժուարութիւն Հեղոյ, Հեռան*. ⁂ *-անալ*.

Anellaccio, *sm.* *gros anneau*, m. *ապ, մասանի մեծ*. *իրի -անալ*.

Anellétto, *sm.* dim. *petit anneau*, m. *petite*

Anellino, *bague*, f. *փոքրի մասանի*. *-անալ*.

Anello, *sm.* *anneau*, m. *bague*, f. *մասանի, ապ, ապատանեակ*. *-անալ*.

Dar l'—, *épouser*, *Հանել գՀարն*. ⁂ *-անալ*.

Anellone, *sm.* *grand anneau*, m. *ապ, մասանի մեծ*. *իրի -անալ*.

Anellóso, a. *à fait à chaînette.* *շղթայագործ վիրա*.

Anelóso, a. *asthmatique.* *Հիւանդ, ծանրագնաց ըլլալով*.

Anemolo, *sm.* *anémone*, f. *պատա փիլեակ*.

Anémone, *sf.* *(* *Հպատակ*.

Anemómetro, *sm.* *anémomètre, anémoscope*, *pe*, m. *գործի գՀպոյն չափելոյ կամ ցուցանելոյ*.

Anéto, *sm.* *anet*, m. *անիսի*.

Aneurisma, *sf.* *anévrisme*, m. *պատռեալ յայնպիսեակ Հեղեղաձին*.

Anfanamento, *sm.* *discours sans suite*, m. *rêverie*, f. *Հպատակութիւն, բանպատիր*.

Anfanáre, *vn.* *s'écarter de la route, aller sans savoir où.* *2.* *s'écarter du sujet.* *Հանապատ Հրթել*. *Հանապատել*. *2.* *Հպատակել, բարբառիլ*. *օրՀնել*. *լուսոյ դռոն բոյս վարուն*. *2.* *Հանապատ*. *պնեան ոեռ, ոեռնկեր*. *ոեռնկեին պնեան*.

Anfanatore, *sm.* *bavard*, m. *չատախօս*. *չապատան*. *Հանապատ Հանապատ*.

Anfanegiáre, *vn.* *s'écarter de la route, battre la campagne.* *2.* *s'écarter du sujet, bavarder.* *Հանապատ*. *Հանապատ Հրթել*. *2.* *Հպատակել, բարբառիլ*. *օրՀնել*. *2.* *Հանապատ*. *Հանապատ Հրթել*.

Anfania, *sf.* *niaiseries*, f. pl. *պատապատ*. *բարբառիլ*. *լոյ*. *Հանապատ*.

Anfibio, a, *a.* *amphibie.* *երկակիդատ*. *Հմ՝ ---ա Հմ՝ ոեռ ոեռ Հանապատ*. *Հմ՝ ---ա Հմ՝ ոեռ*.

Anfibologia, *sf.* *amphibologie*, f. *discours qui a un sens equivoque*, m. *երկիսա, անպատ բան*. *երկակ մտաց*. *Հոյ՝ ոեռ*.

Anfibologicamente, *av.* *amphibologiquement*, *ant.* *երկիսօր բանիւք*. *մեծ ապատ Հեռան թ ակց*. *Հոյ՝ ոեռ*.

Anfibológico, a, *a.* *amphibologique.* *երկիսիմի*. *երկակ*. *երկիսաս*. *անպատ Հոյ՝ ոեռ*.

Anfisci, *sm.* pl. *amphisciens, les habitants de la zone torride*, m. pl. *երկապատեակք, բնակիչք բոցատեղի աշխարհին*. *Հնդեան Հաբեռնեան ենթ՝*.

Anfiteátro, *sm.* *amphithéâtre*, m. *շուրջ գնապ՝ ապատ*. *շուրջ տեղանեակ տեղի*. *Հեռան ապատ*. *ամփիթեատրան*. *ոեռ Հոյ՝ ոեռ*. *օյտ եւ՝ Հոյ՝ ոեռ Հոյ՝*.

Anfodillo, *sm.* *asphodèle*, m. *եղեգն պրաս*. *Հոյ՝ ոեռ*.

Anfora, *sf.* *amphore*, f. *ապոր*. *Հար*. *չափ*. *Հոյ՝ ոեռ*.

Anfratto, *sm.* *lieu étroit et obscur*, m. *տեղի նեղ եւ խաւարին*. *գնանապոր*. *խորշ*. *ապ՝ ոեռ Հոյ՝ ոեռ*.

Angar, *sm.* *hangar*, m. *տեղի կառապ*. *Հոյ՝ ոեռ*.

Angaria, *sf.* *extorsion*, f. *ապատապարշակ վարչին*. *անիրաւութիւն*. *Հապատապարշակ*. *ապատ*. *պաշտ*. *ոեռ Հոյ՝ ոեռ*.

Angareggiare, *(va.* *surcharger d'impôts, exiger*

Angariare, *(torquer.* *ապատապարշակ վարել, պահանջ տալել, ապատապարշակ*. *ապատապարշակ ոեռ Հոյ՝ ոեռ*.

Angariatore, *sm.* *concussionnaire*, m. *պատապարշակ ապատապարշակ վարչ՝ գՀապատ*. *ապատապարշակ*. *ապատ*. *ոեռ Հոյ՝ ոեռ*.

Angela, *sf.* *ange*, m. *Հրեշտակ*. *ոեռ Հոյ՝*.

Angelica, *sf.* (erba) *angélique*, f. *բոյս բնչ*. *ոեռ Հոյ՝ ոեռ*.

Angelicamente, *av.* *angéliquement.* *Հրեշտակ կապատ*. *Հրեշտակապէն*. *բոյսէ գՀրեշտակ*. *ոեռ Հոյ՝ ոեռ*.

Angelicato, a, *a.* *semblable à un ange.* *Հրեշտականման*. *Հրեշտականապ՝ Հրեշտակ կերպ*. *ոեռ Հոյ՝ ոեռ*.

Angelichezza, *sf.* *ressemblance d'ange*, f.

համառօտիւթիւն հրեշտակի · հրեշտակօրէն գնացք · հրեշտակական վարք · հրեշտակ տեսնել ըստ ոչ՛ն ։

Angélico, a, *a. angelique.* հրեշտակական · հրեշտակի · հրեշտակին · հրեշտակաց · հրեշտակաբար · հրեշտակապէս · հրեշտակի պէս ։

A'ngelo, *sm. ange*, m. հրեշտակ · զօրաւիժ · հրեշտակապետ ։

Angeliécio, *sm. petit ange*, m. հրեշտակիկ · հրեշտակուհի · հրեշտակ մանուկ ։

A'ngersi, *vp. s'affliger, se tourmenter.* նեղել · տանջել · ըզբեղ, եղբեղ լինել ։

Angheria, *sf. extorsion*, f. տարապարտուկ վարքն · տարապարտաւիժութիւն · անօրէնութիւն ։

Angina, *sf. esquinancie*, f. ցաւ փողից · ախտ կոկորդի · * փողացաւ · պռէշ, ըզպռէշ · խառնաբոյն · (հնաոճ) ։

A'ngiola, *sf. ange*, m. հրեշտակ · հրեշտակուհի ։

Angiolétto, *sm. petit ange*, m. հրեշտակիկ ։

Angiolino, *փոքր.* հրեշտակ ։

A'ngiolo, *sm. ange*, m. հրեշտակ · զօրաւիժ · հրեշտակապետ · հրեշտակի պէս · հրեշտակաբար ։

Angipórto, *sm. cul de sac, accul*, m. ճանապարհ առել · ըզբնաց · ոչխոյ ։

Anglicismo, *sm. anglicisme*, m. բան, առանձին բարբառ, առանձին պարման բանից անդրադարձուց · իմիջիայլ · խոնարհութիւն ։

A'nglo, *sm. Anglais*, m. անգղիացի · իմիջիայլ ։

Angolare, a. *angulaire, anguleux, se.* անկիւնաւոր · հնանկիւն · դուռնաքար ։

Angolarmente, *av. en forme d'angle.* իբրեւ անկիւնի · ի կերպարանս անկեան · հնանկիւն եղեալ · հնանկիւնի ։

Angolétto, *sm. petit angle, coin*, m. անկիւնի փոքր · խորշ · հնանկիւնիկ ։

A'ngolo, *sm. angle*, m. անկիւն · խորշ · հնանկիւն · դուռնաքար · կամար ։

Angoloso, a, *a. anguleux, se.* անկիւնաւոր · բազմանկիւն · հնանկիւն ։

Angonia, *sf. agonie*, f. ճգնութիւն ելոյս · ժամուայ մահու · * ցոպելիքդ · ճան լեզուիս · ոճ նեղեալ · նեղ բան ։

Angóre, *sm. chagrin*, m. *tristesse, peine, affliction*, f. նեղութիւն · անձկութիւն · տառապանք · վիշտ · տագնապ · տրտմութիւն · ըզբեղ · ևեղնալ խաչելոցդ · տարեղէզ · եղեալ ։

Angoscévole, *a. chagrinant, e.* վշտացուցիչ · գժգոհալ · վշտակից · ընդհանուր · եղեալ վէրքն · ոճեղ ։

Angóscia, *sf.* } *affliction, inquiétude*, f.

Angosciamento, *sm.* } *tourment*, m. ցաւ · վիշտ · տառապանք · ցոգի · անձկութիւն · նեղութիւն · տառապանութիւն · տիրտ · ըզբեղ · ըզբեղ · եղեալ ։ եղեալ տարեղէզ · ընդհանուր · ընդհանուր ։

Angosciánza, *sf.* } *affliger, vexer, chagriner.* նեղել · նեղութիւնս հասուցանել · տառապեցուցանել · վշտացուցանել · ըզբեղ · եղեալ վէրքն · զմ. խոչընդոտ վէրքս ։

Angosciársi, *vp. s'inquiéter, se tourmenter.* ցոգալ · տառապել · տառապանք · վշտանալ · ըզբեղ · եղեալ վէրքս · խոչընդոտ տիրտ ։

Angosciosamente, *av. avec chagrin.* նեղութեամբ · անձկութեամբ · վշտաբեր · տառապանաբար · ըզբեղ եղեալ · եղեալ եղեալ · ևեղնալ տարեղէզ · ընդհանուր ։

Angoscióso, a, *a. triste, inquiet, e.* նեղվալ · տառապեալ · ցաւագին · տիրտ · ըզբեղ · ըզբեղ · եղեալ տարեղէզ · ընդհանուր · եղեալ վէրքս ։

A'ngue, *sm. serpent*, m. օձ · իլեզն · հոգ ։

Anguicrinito, a, *a. qui a des serpents pour cheveux, dont la chevelure est de serpents. որ օձ փոխանակ Տերայ ի գլուխն ունիցի · * օձակեր · գոլշեռ · ոչ եղեալ եղեալ ։

Anguilla, *sf. anguille*, f. մորեղէն · * օձաձուկ · իլեզն · ղոլշեռ ։

Anguillétta, *sf. petite anguille*, f. մորեղէն · եղեալ ։

Anguillina, *փոքրիկ.* * օձաձկնիկ · ոչխոյ · եղեալ ղոլշեռ ։

Anguinàglia, } *sf. aine, f. 2. enflure à l'aine*, f.
Anguinája, } *նրանք.* * ամուկ · 2. պրուզն յերկաս · խաղաղութ · ֆոտն · ըզբեղ · 2. ֆոտոցիկ · իշլոտիցիկ ։

Angúria, *sf. pasteque*, f. *melon d'eau*, m. ձմերուկ · ֆոտոց ։

Angustia, *sf. chagrin*, m. *affliction, peine*, f. նեղութիւն · անձկութիւն · վիշտ · ցաւ · ՀոգՀ · տառապանք · ըզբեղ եղեալ · ոչխոյ · ըզբեղ ։

— di tempo, *brieveté de temps.* կարճութիւն ժամուանակի · ևեղնալ ղոլշեռ · եղոլշեռ ։

Angustiáre, *va. tourmenter, chagriner.* նեղել · չարչարել · ամենից · լլկել · տառապեցուցանել · ըզբեղ, եղեալ, ֆեղ վէրքն ։

— *vn. s'affliger.* նեղել · տագնապել · տառապել · վշտանալ · * նեղանալ · եղեալ, ֆեղ լեռոյն · ըզբեղ ։

Angustióso, a, *a. chagrinè, e.* վշտագեալ · վշտակից · ցաւագին · ֆեղ եղեալ · ոչխոյ ։

Angústo, a, *a. étroit, pita, resserré, e.* նեղ · անձուկ · փոքրիկ · ղոլշեռ · խոնարհ · ըզբեղ · ոչխոյ ։

A'nice, } *sm. anis*, m. անիսոն · խնիսոն ։
Anicio, } ոչխոյ ։

Anichilàre, *va. aneántir.* չքացուցանել · ջնջել ։

Anientáre, } *va.* եղեալ · եղոլշեռ · եղեալ ։
Annientáre, } եղոլշեռ · եղեալ ։

A'nil, *sm. anil*, m. մրկան եղիհ· բոյս ուսոի գործն ՀանԹն · լիվնոս · Նիլ ։

Anile, *a. vieux, ăge, e.* Հնացեալ · պառաւական · խոլ · ոճ ։

A'nima, *sf. âme*, f. 3. *pensée*, f. *esprit*, m. 4. *âme, personne*, f. 5. *intérieur, cœur, milieu*, m. 6. *pepin, noyau*, m. Հոգի · ոգի · անձն · 2. կեանք · չունչ · 3. միտք · խորՀուրդ · 4. պտղ · ոգի · մարդ · 5. ներքին · ՄԷ · սիրտ · 6. կորիզ · Հատ · ճան · բանկ · 2. եղէգ · 3. ֆեղ · ոխլեռանդի · 4. ֆեղ · ճան · 5. իլ. իլ ըստ ֆեղ · 6. լեռոյնոց ։

— mia! *ma tres-chère! mon cœur! կեանք իմ, լոյս աչաց իմոց · սիրելի · * Հոգիս · * սիրտս · ճանըմ · ֆեղիկ ։

Animadversióne, *sf. attention*, f. 2. *pop. haine*, f. 3. *correction*, f. ուշ · փոյթ · մտադրութիւն · արձնութիւն · 2. Հակառակութիւն · առեղծութիւն · 3. Հշտակիրութիւն · պատիժ · ոչխոյ · ըզբեղ · ըզբեղ · 3. իլեղ · ոչխ · ֆեղ · ևեղնալ · ևեղնալ ։

Animalàccio, *sm. gros animal*, m. գազան վիթխարի· խոշ հայվան·

Animàle, *sm. animal*, m. **2.** *sot*, m. ընչաւոր· անասուն· անբան· գազան· **2.** գրգռատիճանդամ· անմիտ· հայվան· ճակաղ· ճոռաւոր· **2.** *fig.* ստահակ·

— (*a. animal, e. qui appartient à*

Animalésco, (*l'animal.* անասնական· անաստուց· հայվանի·

Animalétto, *sm. petit animal*, m. բառուն· անասնիկ· պճեղիկ· հայվանցեղ·

Animalettucciàccio, *sm. vilain petit animal*, m. անասնիկի փոքրիկ· վատնաւոր· ոճակ· կնաւոր պճեղիկ·

Animalino, *sm. petit animal*, m. բառուն· անասնիկ· — ուճեղ հայվան· պճեղիկ·

Animalipiante, *sm. pl. zoophytes*, m. pl. կին. գանական տունկեր· * կենդանատունկ· նոր դասինը· հայվան·

Animalità, *sf. animalité*, f. ընչաւորութիւն· անասնութիւն· հայվանութիւն· հայվանըութ· ճակաղըութ·

Animalleggratóre, *sm. réjouissant*, *e. m. pr.* խաղար տուիչ· զուարճացուցիչ· գնգեղրուհի· եղբօրէ ուղեն·

Animalone, *sm. grosse bête*, f. անասուն· գազան անճոռնի· խոշ ճակաղ· պճեղ ահ հայվան·

Animalúccio, *(sm. petit animal*, m. անասնիկի·

Animaluzzo, (*բառուն· հայվանճեղ· պճեղիկ·*

Animánte, *sm. tout ce qui est animé*, m. **2.** *vivifiant*, qui vivifie. ընչաւոր· ընչասնող· **2.** կենդանացնող· կենդանասուն· ճակաղ· ճակաղող· նեղճուկ· **2.** հոգեշունչ· ճան էնչողիչ·

Animáre, *va. animer.* **2.** *encourager*, *exciter.* փչել· տալ հոգի· կենդան տալ· կենդանացուցանել· **2.** զրահապնդել· քաջալերել· յորդորել· խրախուս տալ· զօրացուցանել· ճան, հայտ էնչողել· ճանչուիցնել· **2.** իւրաքեանութիւն· զարնել· ներսոքին· իւրոյ էնչողել· (ութօշ)·

Animatóre, *sm. animateur*, m. քաջալերիչ· զօրացուցիչ· իւրաքեանէնչողիչ· ճեռոքին էնչողիչ·

Animavversióne, *sf. punition*, *animadversion*, f. պատիժ· պատուհաս· կշռամբանք· ճեղա· ճեճոխոց· ճերոքին·

Animazióne, *sf. animation*, f. ոգի բերելը· կենդանանալը· ճանչանա·

Animélla, *sf. ris-de-veau*, m. **2.** *soupape*· f. մանր· մանուածք· **2.** խուփ (գոգհոյի· ածրով կամ ջանեն)· կիշնեին ներն· իւ ներն· **2.** (ներքուստ) ճաճոլը· ճոռա·

Animellàto, a. *qui a une soupape*. որ ունի պճուճիկ· ճոռաւոր·

Animétta, *sf. le devant de la cuirasse*, m. վարպանակ· * կրծնոց· կիօտ· ճերոքին·

Animo, *sm. cœur*, *esprit*, m. *pensée*, f. **2.** *dessein*, m. *résolution*, f. **3.** *valeur*, *bravoure*, f. սիրտ· ոգի· միտք· խորհուրդ· **2.** միտք· դիտաւորութիւն· կամք· յօժարութիւն· **3.** ուժգնութիւն· արութիւն· քաջութիւն· համարձակութիւն· ճօտ· ներ· կեանք· ոգի· **2.** նկերն· ճերոքին· **3.** ներքուստ· ներհոգեբերէն· ճերոքին·

Farsi —, *prendre courage*. համարձակել· երասխանալ· յանդգնել· ճերոքինկնիլ·

Bastar l'—, *avoir le courage*. ունել համարձակութիւն· իշխել· ճերոքին օչնե·

Perdersi d'—, *perdre courage*. պասգին լինել· լուծանիլ· լքանիլ· ներոքնի էջերնէ ճան· ճուշնան·

— *int. courage ! allons !* ապէ· չմպա· քաջ լեր· ոե կեղ· ներն կեղչիր·

Animosamente, *av. courageusement*, *avec courage.* **2.** *avec animosité.* արութիւնով· քաջութեամբ· **2.** նախանձու· ատելութեամբ· հայասականութեամբ· ներքուստ չեմ· ոիչ ներն ոիչ ներոքնի ճերոքին· **2.** ներքնոքինէ· ներքնոքինէ չէ·

Animosità, *sf. bravoure*, f. **2.** *animosité*, f. արութիւն· քաջութիւն· կորովութիւն· **2.** ատելութիւն· հայասականութիւն· նախանձ· ներքնոքինէ· ներքնոքինէ· ոիչէնէ· ճերոքին· ճոխութիւն· **2.** ներքնոքինէ· ներքնոքին·

Animóso, a. *a. hardi*, *e. 2. partial*, *injuste.* **3.** *désireux*, *se. vif*· քաջ· ուժգ· առատ· կորով· **2.** կողմնակից· անհաւ· ատելի· հայասական· նախանձող· **3.** ցանկացող· ներքուստ· ներքնոքին· ոիչէնէ· ճերոքին· **2.** ներքնոքինէ· ներքնոքին· ներքնոքին· ճերոքին· **3.** ներքնոքինէ·

Anitra, *sf. canard*, m. քաղ· եղբօրէ· գնչուց·

Anitràccio, *sm. jeune canard*, *halbran*, m.

Anitrèllo, (*ձագ բադու· եղբօրէ ճաղաչէ·*

Anitrino,)

Anitrónte, *a. hennissant*, *e. վրնջող·* ոիչնէնէ·

Anitrína, *sf. lentille d'eau*, f. ապրի չրայնի· ճերոքին ապրի· — ճերոքինէ·

Anitrío, *sm. hennissement*, m. վրնջիւն· խրնջիւն· ոիչնէնէ·

Anitrire, *vn. hennir.* վրնջել· խրնջել· ոիչնէնել·

Anitrócco, (*sm. petit canard*, m. ձագ բադ·

Anitroccolo, (*գուշ· եղբօրէ ճաղաչէ·*

Annacquamènto, *sm. action de tremper le vin*, f. խառնելը գինւոյ ընդ կիսի· ճերոքին — ճոռնիս·

Annacquáre, *va. tremper le vin.* **2.** *arroser.* **3.** *diminuer*, *affaiblir*, *modérer.* խառնել գինւոյ ընդ կիսի· **2.** ոռոգանել· **3.** նուազցուցանել· սակաւացանել· — ճոռնիս· **2.** ոռոգանիս· **3.** ոճաչնանիս· ներոքնիչնէ·

Annacquatìccio, a. *a. un peu trempé*, *e. 2. faible*, *usé*. սակաւ մի խառնեալ ընդ գինւոյ· գինւոյ խառն· **2.** սկաւ· ոռոգած· **2.** ճոռնէչնէնէ·

Annaffiamènto, *sm. arrosement*, m. ոռոգումն· ոռոգնիս·

Annaffiáre, *va. arroser.* ոռոգանել· ոռոգնիս·

Annaffiatóio, *sm. arrosoir*, m. գոյլ ծակ· գոյլ պաղպեզոց· գոյնի ոռոգանելոյ· *ցնցուղ· եղբօ· ոռոգնիս նէչնէ եղբօ·

Annále, *a. annuel*, *le. m.* քան ամի· տարեւոր· տարեկան· նէչնէնէ· ոճնէչնէ· ոճնէչնէ·

Annáli, *sm.pl. annales*, f.pl. *ժամանակագրութիւնք* * *տարեգրութիւնք* · *Տարիներէ հետէ*. —*ական* *հետևեալ*.

Annalista, *sm. annaliste*, m. *ժամանակագիր* · * *տարեգիր* · *Նոյն հետևողն* · *հետևողական* · *տեղեկագիր*.

Annarpicare, *vn.* } *s' accrocher , grimper.*
Annarpicársi, *vp.* } *կառչել* · *մագլցել* · *բռնուիլ* · *բռնտնուիլ*.

Annasaménto, *sm. odorat*, m. *odeur*, f. *Հոտառութիւն* · *Հոտ* · *ծխելոտ* · *ծուխ* ·

Annasáre, *va. flairer. 2. s'éprouver avec qn. Հոտառել* · *2. փորձել զոր* · *ծխելոտել* · *2. ալ* · *ելեալ հետ զոր* · *նմանի*.

Annaspáre, *va. dévider. առնուլ ի վերայ պատառելոյ գործոյն* · *պատառել* · * *կարժէք* · * *կարժառի վրայ փաթթել* · *նշանակս տարուց*.
— *vn. se brouiller. չխրթել* · *խառնակիլ* · *նեղըլլալ*.

Annáta, *sf. une année*, f. *ամ մի* · *տարեաւոր ժամանակ* · *2. տարեւոր Հարկ* · *Հաս* · *պէտ* · *պէտ եղաւ* · *պէտի* · *2. պէտելի իւրաքանչիւր*.

Annebbiaménto, *sm. temps couvert*, m. *ժամանակ խաւարին եւ մէգին* · *մառախուղ* · *ամպ* · *խաւար* · *գաւաւոտ* · *գորովոտ* · *Հով* · *գաւաւ* · *գորովոտ*.

Annebbiáre, *va. obscurcir. թիաղուցանել* · *մէգ առնուցանել* · *խաւարեցուցանել* · *պատել մթագաւ* · *գորովոտել* · *գաւաւոտելոյ* · *պատհանելոյ*.

Annebbiársi, *vp. s' obscurcir. 2. s' aveugler. թիանալ* · *մէգնալ* · *խաւարել* · *նմանանալ* · *2. խաւարել աչաց* · *կուրանալ* · *գորովոտիլ* · *գաւաւոտիլ* · *գաւաւոտ առնուլ* · *պատհանելոյ* · *2. տգոլելիանալ*.

Annebbiáto, *a. a nébuleux, se. աղքամգիծին մէգին* · *մգաթաղոտ* · *մառախղապատ* · *պատհանելոյ* · *գաւաւոտ*.

Annecántare, *va. anéantir. յոչինչ գործացանել* · *կորուսանել* · *Հոգ իմիջ* · *Հոգսոյ*, *նոգսոյ իմիջ*.

Annegaménto, *sm. action de noyer*, f. *2. négation*, f. *Հեղձուցանելիջ* · *ընկղմելիջ* · *կորուսան* · *2. ուրացութիւն* · *զերծ* · *ազատ* · *2. ինձ* · *իմիջ*.

Annegáre, *va. noyer. Հեղձուցանել* · *Հեղձուցիչ առնել* · *ընկղմացանել* · *զերծ* · *ազատ իւրաքանչիւր* · *իմիջ*.

Annegársi, *vn. se noyer. Հեղձնուլ* · *ընկղմիլ* · *զերծ* · *ազատ* · *իմիջ*.

Annegazióne, *sf. abnégation de soi-même. ուրացութիւն* (*անձին*) · (*ինքնին*) *Ինձ* · *իմիջ*.

Anneghittiménto, *sm. paresse*, *fainéantise*, f. *Ծուլութիւն* · *Հեղգութիւն* · *Ինքնակալիջ* · *Ինքնակալիջ*.

Anneghittíre, *vn.* } *devenir paresseux, euse.*
Anneghittírsi, *vp.* } *Ծուլանալ* · *յանձնալ* · *ղանդագիջ* · *Հեղգանալ* · *Ինքնակալիջիլ* · *Ինքնակալիջիլ* · *Ինքնակալիջ* · *Ինքնակալիջ* · *Ինքնակալիջ*.

Annegráre, *va. noircir*, *rendre noir. սեւացուցանել* · *թիաղուցանել* · *գորովոտել* · *գաւաւոտել* · *պատհանելոյ* · *պատհանել* · *գորով* · *Ինքնակալիջ* · *Ինքնակալիջ*.
— *la fama d' uno*, *ternir la réputation*, *diffamer. Նսեմացուցանել զհամբաւ ուրուք* · *Համեղ անուն*, *Համբաւ չար գուժիլք* · *չարխօսել* — *ուրուք* · *կերպիլ* · *ոխ Ինքնակալիջ*.

Anneramento, *sm. noircissure*, f. *սեւացուցանելիջ* · *սեւութիւն* · *գորովոտ* · *պատհանելոյ* · *գորովոտ*.

Annerare, } *va. noircir. սեւացուցանել* · *ոխ*
Annerire, } *յանձնալ* · *գաւաւոտիլ* ·

Annerítura, *sf. noircissure*, f. *սեւացուցանելիջ* · *սեւութիւն* · *պատհանելոյ* · *Ինքնակալիջ*.

Annésso, *a. a. annexé*, *joint*, *uni*, *e. Ինչ* · *յօգնալ* · *չարխալ* · *պատհանել*.

Annestaménto, *sm. entement*, m. *enture*, f. *պատհանութիւն* · *պատհանել* · *ալ Ինքնակալիջ*.

Annestáre, *va enter. 2. joindre. պատհանել* · *պատհանիլիջ* · * *պատհանել* · *2. Ինքնակալիջ* · *յօգնել* · *պատհանել* · *ալ Ինքնակալիջ* · *2. պէտ Ինքնակալիջ*.

Annéttere, *va. annexer*, *unir à qc. Հիւսել* · *յեռակ* · *լծել* · *Ինքնակալիջ* · *Ինքնակալիջ* · *պատհանել*.

Anneváre, *va. rafraîchir avec de la neige. զովացուցանել ձեամբ* · *ձեամբ զովացնել*.

Annichilaménto, *sm.*} *anéantissement*, m. *ոչնչացութիւն* · *չէութիւն* · *չգոյութիւն* ·
Annichilánza, *sf.* }

Annichilazióne, *sf.* } *կորուսան Ինքնակալիջ* · *ալ* · *Ինքնակալիջ* · *հանգիստ Ինքնակալիջ* · *հանգիստ Ինքնակալիջ* · *Ինքնակալիջ*.

Annichilíre, *va. anéantir. յոչինչ գործացանել* · *կորուսանել* · *չգոյել* · *բնաջինջ առնել* · *Ինքնակալիջ* · *պատհանել Ինքնակալիջ* · *Ինքնակալիջ* · *Ինքնակալիջ*.

Annichilizáre, *sf. anéantir*, m. *ոչնչացութիւն* · *կորուսան* · *հանգիստ* · *Ինքնակալիջ* · *Ինքնակալիջ* · *Ինքնակալիջ*.

Annichilíre, *va. anéantir. յոչինչ գործացանել* · *Ինքնակալիջ* · *ոչնչել*.

Annichilírsi, *vp. s'anéantir. 2. fig. s'humilier trop. յոչինչ գաւաւոտ պատհանել* · *կորուսել* · *2. խոնարհիլ յոյժ* · *գանձն ուռայնացուցանել* · *Ինքնակալիջ* · *պատհանել* · *Ինքնակալիջ* · *պատհանել* · *2. պատհանել ալ Ինքնակալիջ* · *Ինքնակալիջ*.

Annidáre, *va. établir son nid. 2. établir sa demeure*, *demeurer. բոյնս դնել* · *2. բնակուցանել* · *գաւաւոտիլ* · *Հաստատել զբնակութիւն* · *Ինքնակալիջ* · *Ինքնակալիջ* · *2. տեղի օջախ* · *Ինքնակալիջ* · *Ինքնակալիջ*.

Annidársi, *vp. couver. 2. se loger. բոյնել* · *հաստատ գաւաւոտիլ ի վերայ բուդոյ* · *2. բնակել* · *գաւաւոտիլ* · *Ինքնակալիջ* · *Ինքնակալիջ* · *2. տեղի օջախ* · *Ինքնակալիջ*.

Annientáre, *v. Annichilare.*

Anninnáre, *va. bercer. լաթիել* · *զարդուն* · *Ինքնակալիջ* · *գնանուլիս* · * *օրել* · * *օրօրել* · *պերճ* · *ալ Ինքնակալիջ* · *Ինքնակալիջ* · *պատհանել*.

Anniversário, *sm. anniversaire*, m. *ամ տարելիցնոց* · *տարեկան* · * *տարեգործ* · *Ինքնակալիջ* · *ալ* · *Ինքնակալիջ*.

A'nno, *sm. an*, m. *année*, f. *ամ* · *տարի* · *Ինքնակալիջ* · *ալ* · *ամ*.
Sono anni ed anni, *il y a bien long-temps. բազում ամք են* · *ի բազում ամոց* · *վաղուան պերճ* · *վաղ Ինքնակալիջ* · *ալ* · *Ինքնակալիջ* · *Ինքնակալիջ* · *Ինքնակալիջ

Annodāre, *va.* *nouer, assembler.* Հանգոյցիւ պնդել. կապել. ամրել. կցել. տեսլեալ. դառնալ. ամրանալ. ամրիլ, իւրիւրել.

Annodatūra, *sf.* *nouement*, m. Հանգոյցք.

Annodazione, կապ. տեսլեալ. դառ.

Annojamento, *sm.* *ennui, souci*, m. *importunité*, f. Ձանձրութիւն. տագնապ. տրտունջ. նեղութիւն. Հոգ. ձանձ. տեսլեալ. դժուարութիւն. ձանձրացուցիչ.

Annojare, *va.* *ennuyer.* Ձանձրացուցանել. տագնապացուցանել. Ձանձրոյթի առնել. նեղել. տեսլեալ իմիջ. տեսլեալիլ. ձանձրանալ.

Annojarsi, *vp.* *être ennuyé.* Ձանձրանալ. տագնապանալ. յաւրանալ. տեսլեալ օմանի. դժուարանալ. տեսլեալ. նեղուիլ.

Annojosamente, *av.* *ennuyeusement.* Ձանձրութեամբ. ձանձրալի.

Annojoso, a, *a.* *ennuyant, e.* Ձանձրացուցիչ. տագնապի. Ձանձր եւ տագնապ. տեսլեալ եղի. ձանձրացնող. տեսլեալիլ.

Annolāre, *va.* *freler, noliser.* վարձել զնաւ. տալ զգինս նաւուն. Նաւավարձս ի նաւիմէ.

Annomare, *va.* *nommer.* անուանել. անուն դնել. տալ ձեռն.

Annona, *sf.* *vivres*, m. pl. պարէն. Ռազմական պարագայ. տրեխներ. ուտելիք.

Annonārio, a, *a.* *concernant les vivres.* պարէնի. պարագայ. տրեխերի. տեսլեալիլ.

Annoso, a, *a.* *vieux, vieille.* բազմամեայ. տեսլեալիլ. Ի՛ւր ծէ՛ Ի՛ւրէ՛ Ի՛ւրէ՛ն ՚ուրէ.

Annotāre, *va.* *noter, remarquer.* Նշանակիլ. Ձանձրացնել. տալ. դնել տեղիս եղելութիւնս. տեսլեալիլ. Նշանակութիւն. Հաւնիք ելոյթ.

Annotazione, *sf.* *annotation, remarque, note, observation*, f. տեղիս եղելութիւն. Ձանձրացութիւն. տեսլեալիլ. Ի՛ւրիւրի. Հաւնիք. Հաւնիք.

Annottāre, *vn.* (*se faire nuit, fr* վիրաց Հանգստանալ. տեսլեալիլ. գիշերոյ. Ի՛ւրիւրիւ. Նշանակ, տեսլեալիլ ցերեկ.

Annovāle, *a.* *annuel, le.* տեսլեալիլ. տարեկան. տեսլեալիլ. Ի՛ւրէ՛ւէ՛.

Annoveramento, *sm.* *dénombrement*, m. *énumération*, f. *détail*, m. Թուելիք. Ի՛ւրիւ. Հաշիւ. Հաշիւ. տալը. տալ. Ի՛ւրիւրիւ.

Annoverāre, *va.* *compter, énumérer.* Թուել. Հաշուել. Հաշուիլ. Ի Հաշիւ բերել. տրկանել. տալ. Ի՛ւրիւրիւ. Հաւնիք Ի՛ւրիւ.

Annoveratōre, *sm.* *calculateur*, m. Հաշուող. Հաշուող. տր Ի Հաշիւ տրկանէ. Հաւնիք.

Annoverévole, *a.* *calculable.* զոր Հաշուի է Ի Հաշիւ տրկանել. Հաշուիլի. տեսլեալ.

Annóvero, *sm.* *calcul, compte*, m. *énumération*, f. Թիւ. Հաշիւ. Թուելիք. տալը. Հաւնիք. տալ.

Annuāle, *sm.* *anniversaire*, m. 2. *l'année entière*, f. տր տարեկանաց. տարեկան. տեսլեալիլ. 2. տէ՛ մի. տէ՛ մի ողջ. տարեւոր ժամանակ. Իւրէ տեսլեալիլ. 2. Ի՛ւրիւրէ տեսլեալիլ. տեսլեալիլ. Ի՛ւրէ Իւրէ. Ի՛ւրէ՛ւ.

— (*a. annuel, le.* տէ՛ ըստ տէ՛.

Annuário, a, (*տարեկան. միայ տարի. Ի՛ւրէ՛ւէ՛. Ի՛ւրէ՛ւէ՛.

Annubiláre, *vn.* *se couvrir de nuages.* տէ՛ պատել. տեսլեալ ձանիկէ. Ի՛ւրիւրիւ.

Annuenza, *sf.* *pop. consentement*, m. Հաւնիք. Հաւնիք. Հաւնիք.

Annullagione, *sf.* (*abolition, annulation*, f.

Annullamento, *sm.* (*Ի՛ւրիւ. Ի՛ւրիւրիւ.

Annullazione, *sf.* (*Ի՛ւրիւրիւ. Ի՛ւրիւրիւ.

Annullāre, (*va.* *annuler, abolir, supprimer.*

Annullíre, (*չգոյացուցանել. անչիւ առնել. Ի՛ւրէ. բառնալ. ի միջոյ. բնայինի առնել. Ի՛ւրիւրիւ. Ի՛ւրէ Ի՛ւրէ. Ի՛ւրէ. Ի՛ւրիւրիւ. Ի՛ւրիւրիւ. Ի՛ւրիւրիւ. Ի՛ւրիւրիւ. Ի՛ւրիւրիւ.

Annumerāre, *va.* *suppléer.* Թուել. Հաւնիք. Հաւնիք. Հաւնիք.

Annunziamento, *sm.* *prédiction*, f. *avis*, m. *mélange.* տզր. զուարճութիւն. յայտարարութիւն. Ի՛ւրիւրիւ. Ի՛ւրիւրիւ. Ի՛ւրիւրիւ. Ի՛ւրիւրիւ. Ի՛ւրիւրիւ. Ի՛ւրիւրիւ.

Annunziāre, *va.* *annoncer. 2. donner des nouvelles, rapporter.* անուել. անուարանել. Ի՛ւրիւրիւ. զարգել. զուարճ. 2. Ձանձրացնել. տզր. զգայ առնել. Ի՛ւրէ՛ւ. Ի՛ւրէ՛ւ. Ի՛ւրէ՛ւ

անդամ(ի)ան)։ ֆոլոնոն խոշոր թռչուն։ ֆոլոնոնային։ 2. պէս պէսներին ևմուներուն նոսրած երբեմն բշտանոցը։ 3. պէս պէս պէսներին։

Anómalo, a, a. *anomal*, e. *fonomplexu*։ անկարգ։ անհաման։ չափազանց։ *անհաման։ զարմանալի։ ֆոլոնոնային։ ֆոլոնոնային խոշոր։ պէս պէսներին պէսներին։ ֆոլոնոնային։

Anónide, *sf. arrête-bœuf*, m. *fonn ին խոպատման։ * արօրակալ։ ոռնան ին։

Anónimo, a, a. *anonyme*. անանուն։ ապաշխ։ ևոն ևոն ևանուն։ ևոն ևոն ևանուն։

Anoressia, *sf. anorexie*, f. *չսիրտիութիւն կերակրոց։* ևշխանութիւն։

A'nsa, *sf. lieu*, m. *occasion*, f. 2. *instigation*, f. 3. *contrat. սեղի։ պատճառ։ դէպք։ պատահմանութիւն։ 2. Տարի։ առիթ։ ևոն ևոն ևանուն։ 3. ոսկոր։ ևոն ևոն։ ևոն։ ևոն։

Ansamento, *sm.* } *difficulté de respirer*, f.
Ansáta, *sf.* } *սուկ ոչի կամնելը։ ևոն ևոն։ նուազութիւն, Տանջանութիւն շնչոց։ * Հեւք։ ևոն։

Ansare, *vn. être essoufflé, haleter. 2. désirer vivement, aspirer. սուկ ոչի կամնել։ ևոն ևոն։ * Հեւալ։ 2. ցանկանալ։ անձկանալ։ ևոն։ 2. ևոն։*

Anseático, a, a. *anséatique. վաճառականից (քաղաք)։ * ևոն։*

A'nsia, *sf. anxiété*, *peine*, f. *Նեղութիւն։ տառապանք։ ևոն։*

Ansiare, *vn. haleter, respirer avec peine. ըստ ոչի կամնել։ ևոն ևոն։ Հեւալ։ ևոն։*

Ansietà, } *sf. anxiété*, *peine*, f. *Նեղութիւն։ անձկութիւն։ վիշտ։ տառապանք։ ևոն։*
Ansietáde, } *sf. anxiété*, *peine*, f. *Նեղութիւն։ անձկութիւն։ վիշտ։ տառապանք։ ևոն։*
Ansietáte, } *sf. anxiété*, *peine*, f. *Նեղութիւն։ անձկութիւն։ վիշտ։ տառապանք։ ևոն։*

A'nsima, *sf. asthme*, m. *ևոն ևոն։ ոչ ոչ ևոն։ Նեղութիւն։ տառապանք։ Տանջանութիւն շնչոց։ ևոն։ Նեղ։ ևոն։*

Ansimare, *vn. être hors d'haleine, haleter. ևոն ևոն։ սուկ ոչի կամնել։ ևոն։ ևոն։ Նեղ։ ևոն։*

A'nsio, { a, a. *inquiet*, e. *triste*. 2. *ardent*,
Ansióso, } *passionné*, e. *վշտացեալ։ տառապեալ։ Նեղեալ։ 2. ցանկալի։ անձկացեալ։ ևոն։ ևոն։ ևոն։ ևոն։ ևոն։ ևոն։ ևոն։ ևոն։ ևոն։ ևոն։ ևոն։ ևոն։*

Ansiosamente, *av. avec anxiété. 2. ardemment. անձկութեամբ։ տառապանաց։ 2. մեծ։ ևոն։ ևոն։ ևոն։ ևոն։ ևոն։ ևոն։ ևոն։ ևոն։*

Antagonismo, *sm.* (i. d'anat.) *antagonisme*, m. *Տակառակութիւն մատնոց։ ևոն։ ևոն։ ևոն։*

Antagonista, *sm. antagoniste, adversaire*, m. *Տակառակորդ։ դիմակաց։ ոսոխ։ ևոն։ ևոն։ ևոն։ ևոն։*

Antárie, *sf. pl. câbles*, m. pl. *պարանք։ հաղորդութ։*

Antártico, a, a. *antarctique. Տարաւային (բևեռ)։ * Տակառիպային։ (ևոն։ ևոն։) ևեռ։*

Antecedénte, a. *antécédent, e. առաջին։ նախանշեալ։ նախկին։ *նախընթաց այ։ ևէ։ ևևէ։ ևևէ։ և

ասչ ժամենական. Եվէնէ. Եվէնէնէ. Հա-
ֆառաջ.

Antescritto, a, *a. écrit avant, ci-devant, ci-dessus.* *յառաջագրեալ. կանխագրեալ, որդի Յառեալ. վերագրեալ ասպետ.* — ոչ ոչ ոչ

Antidóto, *sm.* *contre-poison, antidote, préservatif,* m. *ադեղակոպ. Թոյներու տանելուն դէմ։*

Antifato, *sm.* *le produit de la dot.* m. *չոյ պարտատակարար. Գեղեցիկ կերպարանք։*

Antifona, *sf.* *antienne,* f. *կարգ մաղմոսին. Գեղարուեստ երգեցողութիւն։*

Antifonário, *sm.* *antiphonaire,* m. *Ջ. chantre qui entonne les antiennes,* m. *պիտ կարգաց. Ջ. որ զկարգսն սկսանի. * կարգաւոր. Գեղեցկութիւն երգեցողութեան պիտոյից. Ջ. գեղեցիկ երգիչն երգեցողութեան։*

Antifrasi, *sf.* *antiphrase,* f. *ի վիր արտայայտութիւն մի ընչ հակառակ մտաց. նոր նշանակութեամբ գիտի ի գործ ածուածնոյ։*

Antigiudicare, va. *préjuger, juger en avance.* *յառաջագոյն դատել. կանխել. կերպ ընչ յոյս կիսել. կերպի տեսնել։*

Antiguardare, va. *prévoir.* *յառաջագոյն տեսանել. խնամով. յառաջագիտաց լինել. կերպի կերպով. կանխագիտաց տեսնել։*

Antiguardia, *sf.* } *avant-garde,* f. *առաջապահ.*

Antiguardo, *sm.* } *պահ. գունդ առաջապահաց. յառաջագիտաց. կարճագոյն տեսիլ կամ։*

Antilogia, *sf.* *antilogie,* f. *հակառակաբանութիւն. հակառակ իրոց ընդդէմ խօսելն. * հակառակութիւն. տեղիք կարճ տալ։ տեսակ մի բանի։*

Antilope, *sm.* *antilope,* f. *բարբարոսի վիճակի. տեսակ մի գազան։*

Antimettere, va. *préférer, donner l'avantage.* *նախադասել. ընտրել. առ յաւելս տալ. նախագոյն ընդունիլ։*

Antimonarchico, a. *a. antimonarchique.* *հակառակ միապետական իշխանութեան. հակասական գործ։*

Antimoniale, *a. antimonial* , *e.* *ծարթոյ. բանալ ինչ. Ջ. ինչ ի ծարթոյ։*

Antimónio, *sm.* (minerale composto di zolfo e di mercurio) *antimoine,* m. *ծարթ. ծարթոյ. տեղոյ. բաղադրեալ ինչ. տեսակ մի գործ։*

Antimurare, va. *faire un parapet.* *շրջել. պատճէն որոշ պատուար կանգնել. կոստեր ի տեղոյ. ինչ պահպանի նախ։*

Antimuro, *sm.* *parapet, avant-mur,* m. *պատուար. ինչ ի ՚ի. ինչ պահպանի։*

Antinome, *sm.* *prénom,* m. *իւրական, բուն անուն. ինչ ասի. տեսակ նախ։*

Antipápa, *sm.* *antipape,* m. *հակառակ Հռոմայ քահանապետին. քահանապապութեան նկատ ընդդէմ մի՚ կանոնք։*

Antiparte, *sf.* *prélegs,* m. *առաջին մասն առանձինն բաժին. ինչ պետի։*

Antipásto, *sm.* *entrée,* f. *առաջին կերակուր. պիտոյ կերակրոց. ինչ ի առաջ։*

Antipate, *sm.* *antipate,* m. *ի ոտս կոխադրան. տեսակ մի գործ։*

Antipatia, *sf.* *antipathie, aversion,* f. *հակառակ բնութիւն. հակառակութիւն. չկամբանութիւն. առելութիւն. * հակակրութիւն. ոչ սոյն բանի. ի հակառակ ընդդէմ. տեսակ մի բանի։*

Antipático, a. *a. antipathique.* *հակառակ ի բնութենէ. ընդդէմ. անմիաբան. հակառակ ընդդէմ. տեսական։*

Antipatizzare, *vi.* *avoir de l'antipathie.* *առնել ի բնէ հակառակութիւն. չմիաբանել. ընդդէմ խօսել. տեսնել։*

Antipensare, va. *prémeditér.* *յառաջագոյն խորհել. գիտել. խնամով տեսանել։*

Antipodi, *sm. pl.* (abitatori delle parti della terra opposte nel globo alle nostre) *antipodes,* m. pl. *բնակիչք ներքին աշխարհին որք ի հակառակ տանց մերոց կան. * հակառակապէս. ընդդիմադարձ. ոչ տեսնեն երկնքին. հակադիր. ընդդէմ ոտից։*

Antipórta, *sf.* (*vestibule,* m. *Նախադուռն։*

Antipórto, *sm.* (*մեղսասակ. գործի. ինչ ի ծանուցանել. հոգալ. տեսնել։*

Antiprendere, va. *prendre avant.* *յառաջագոյն առնուլ. կանխել. պատճէ. ինչին տեսնել. խորհրդել. առնուիլ։*

Antiquaria, *sf.* *étude de l'antique,* f. *գիտութիւն, բանասիրութիւն հնոց իրաց. հնոյսներ տեսնելու իմն. հնութենէ։*

Antiquario, *sm.* *antiquaire,* m. *բանիւր, գիտակ հնոց իրաց. հնոյսներ տեսնելու իմն. հնութենէ։*

Antiquo, a. *a. antique.* *նախին. հին. առաջին. հնոյ. հնութենէ։*

Antisapére, va. *savoir par avance.* *յառաջագոյն գիտել. նախ ընել։*

Antisapévole, a. *qu'on peut prévoir.* *զոր մարթի ի յառաջագոյն գիտել. յառաջգիտական. նախ ընելի։*

Antisapúta, *sf.* *connaissance, anticipée,* f. *յառաջագիտութիւն. գիտակ յառաջագոյն. կանխագիտութիւն. կանխաւ գիտութիւն. նախ ընելի։*

Antiscorbútico, a. *a.* (rimedio che è contro lo scorbuto) *antiscorbutique.* *պատճառ փարատանց ախտին. ընդդիմին նշանակին գիտի. գիտ գիտացնելու նշանակ։*

Antisserráglio, *sm.* *avant-cour,* f. *avant-clos,* m. *անդաստան. պատպեհ գործի. Ջ. պատուար. ինչ հոգի. տեղ. Ջ. ինչ գնալ. ներելու։*

Antispódio, *sm.* *pulvérisation,* f. *ի փոշի դարձուցանելն. ինչ ի փոշի։*

Antiste, *sm.* *prélat,* m. *առաջնորդ. գլխաւոր. տալ. պատուիրակ. ոքեր։*

Antistrofe, *sf.* *antistrophe,* f. *ապդ ինչ երգոյ զոր երգիչք ի ետ առեալ երգէին. Ջ. դարձուած երգեցողական. (զոր օրինակ մարդ, դրամ). պէտ նոր կոչ. Ջ. պէտ ըստ նմին ինչ։*

Antitesi, *sf.* *antithèse,* f. *ընդդէմ դնել. կերպարանք ինչ բանից հարատարամասին ասելն ինչ ի տեղ։*

Antivedére, va. *pressentir, prévoir.* *յառաջագոյն տեսանել. խնամով. գուշակել. նախ ընել տեսնել. տեսնել։*

Antivedimento, *sm.* *pressentiment,* m. *յառաջագիտութիւն. յառաջագիտութիւն. կանխագիտութիւն։*

Antividitóre, *sm.* *prévoyant,* m. *յառաջատես. յառաջագոյն. յառաջագիտաց. խնամատար. խնամով. նախ ընելոյ։*

Antivedutamente, *av.* *avec prévoyance.* *յառաջագոյն տեսանելով. ինչին տեսնելու. կերպի նախ։*

Antivegnente , *a. prevenant, qui devance.* յառաջագնաց եկեալ· կանխաւ հասեալ· եւ կիւ Եհէնեան· իբ կիւնեան·

Antiveníre, *vn. prevenir, devancer.* յառաջագնաց գալ· հասանել· կանխել· յառաջել· իբ կիւնեան· Եհէնեան· գնաւոգնեան իմեան·

Antivigilia, *sf. avant-veille, sur-veille, f.* նախիւն· առաջին աւուր հսկման պահոց· տրեանեան կիւնեան Եհէնեան·

Antología , *sf. anthologie*, f. գուսպոսաբերեան բանից· քաղուածոյց· հեծմոս·

Antonomásia, *sf.* (fig. di rettor. per la quale un nome appellativo è posto in luogo del proprio p. e. l' *Oratore* per dir *Ciceróne.*) *antonomase*, f. անուանաւորեալ ածական գործածութիւն· ըստ բանաւորեալ ածականի· ասի կարգի Եհէնեան գործ եւ գործողութեան· տիեզերի կիւնեան· տիեզերի·

Antrace, *sm. escarboncle*, f. 2. *anthrax*, m. կարկինեան· 2. կարմիր· խարազարտ· լեղի· լեբուռ· լու· 2. եբշորեան· լեղուն·

A'ntro, *sm. antre*, m. պր· անձաւ· քարանձաւ· հարբոր· լոր·

Antropofagía, *sf. anthropophagie*, f. մարդակերն լինել· ածխեիլ լեան· իւոն եղի եղբ·

Antropófago, *sm. anthropophage*, m. մարդակեր· մարդասպան· իւոն եղի եղբեին· ածխեիլ· ածխող·

Antropología, *sf. anthropologie*, f. նկարագիր մարդկէն մարմնոյ· 2. ճառ գրարուեան· գրնոյեիւնէ մարդոյ· 3. ասլն Լատնոյ գիրգոյնեան եւ գրգռեան մարդկային ծնողեիւնէ·ց·ի·ոյ· 2. Եհէնեիւնէ·ի·ոնեան· 3. Լեզուն իւոն լեզուի վերայ·

Antropomorfita, *sm. anthropomorphite*, m. հիւթակերայ որ մարդակերոյ համարի գԱստուած· Լեզուն իւոն գլուխի վերն ձեւ·ոյեան·

Anulare, *f sm. doigt annulaire*, m. մատանաւոր·

Anulário, *f.* ձեռաց մատն· * մատանեաւոր * իսոյ մատն· եւ·ո·ի·ոյ· գոլորն· գնաւոր· գնաւոյ· գնաւոյ·

Anzáre, *vn. haleter.* առկոյ ոյի կանգնել· ի·ա·անել· * ջնայ· ոզոյ·

A'nzi, *pr. devant, avant.* յառաջ քան· նախ քան· յառաջագոյն· եւ վեաց·

— *av. plutôt 2. au contraire.* մանաւանդ· մանաւանդ եթէ· նա· նա աւանիկ· 2· զանբին հակառակն· նորին հակառակ· եւ·ա·ի·ա· ի·ա·ոյ·ոյ· 2· գործ ի·ա·ոյ·ոյ· 2· գործ ի·ա·ոյ·ոյ· գործան ձ·ոյ·ոյ·

Anzianità, *f sf. ancienneté*, f. երիցութիւն·

Anzianitáde, *f.* աւագութիւն· գլխաւորութիւն· եւ·ի·ի·ոյեան· ա·ի·ոյ·ի·ոյեան· ոյ·ոյ·ի·ոյեան·

Anziáno, *sm. vieillard*, m. 2. *senateur*, m. երէց· գլխաւոր· աւագ· երիցագոյն· 2· ա·անձնական· պետկերութիւնս խորհրդական խորհրդատուից· ոյ·ոյ·ի·ոյ· եւ· ի·ոյեան· 2· եւ·ի ոյ·ի·ոյ· ի·ի·ոյ·ոյ·ոյեան·

Anziáno, a, *a. vieux, vieille.* հին· նախին· առաջին· հինաւուրց· եւ·ոյ· ի·ի·ոյեան·

Anzichè , *c. avant que. 2. plutôt.* յառաջ քան· յետ· մինչ յետ· 2· առաւել· նա· մանաւանդ· քան թէ· ի·ի·ոյեան· ի·ոյեան· ի·ոյ·ոյ·ոյ· 2· վերաւ· ի·ոյեան·

Anzichenò , *av. plutôt.* մանաւանդ· առաւել· ո·ոյ·ո ի·ոյ·ոյ·

Anzidétto , a , *a. susdit , e. յառաջադրեալ· կանխադրեալ· ի·ա·ոյ· վերադրեալ· ասացեալ· գնոյ·ոյ· գնոյ·ոյ·

Anzinato, a, *a. aîné, e.* նախնին· անդրանիկ· * առջինեայ· իբ ի·ի·ոյ· գնոյ·

Acchiáre, *va. regarder attentivement.* միտ դնել· նայել· յառնել· նայել· գնոյեիւնէ իւ գոյ·ոյ·

Aoliáto, a, *a. huileux, se.* իւ իւղալ· իւղալ· իւղալ· ի·ի·ոյ·

Aombrare, *vn. s'effrayer.* խրտչել· գանդատել· ի·ոյ·ոյ· գնոյ·ոյ·

Aoncinare, *va. rendre crochu, e.* ծռել· կռացուցանել· ի·ոյ·

Aonestare, *va. couvrir du voile de l'honnêteté.* ծածկել· ի·ա·ոյ·ոյ·ոյ· ի·ա·ոյ·ոյ·ոյ· ի·ա·ոյ·ոյ·ոյ·

Aonestársi, *vp. s'émanciper.* համարձակել· յանդգնել· հրեղել· ի·ոյ·ոյ· ի·ոյ·ոյ·ոյ·

Aorcáre, *va. étrangler avec une corde.* խեղդել· պարանոս· իբ իւր գործ·

Aoristo, *sm.* (dicesi de' preteriti indefiniti) *aoriste*, m. անդեպ կամ կատարեալ· ժամանակ ինչ ըստից· գործ·

Aormáre, *va. guetter, suivre à la piste.* յառաջել· սիգել· գնոյ ի·ոյ·ոյ· գարանս·ոյ լինել· ա·ի ի·ի·ոյեան· գնոյ·ոյ·ոյ· ի·ոյ·ոյ· ի·ոյեան· ի·ոյեան· գնոյ·ոյ·ոյ·

Aortáre, *va. avorter.* անցուցանել· վիժել· ի·ոյ·ոյ·

Apatía , *sf. apathie*, f. անդարբարութիւն· անկարողութիւն լինել· չզգալն ցաւոց· գործ·ոյ·ոյ·

Apatista, *sm. apathique*, f. անկարկան· որ ոչ զգայ ցաւոց· անաւան· անցաւ· գործ·ոյ·

A'pe, *sf. abeille*, f. մեղու· ոյ·ոյ· նոյ· ի·ոյ·ոյ·

Apellóta, *sm. vent d'est*, m. հարաւ արեւելից· արեւելեան· իւոն գործ·ոյ·

Aperíre, *va. ouvrir.* բանալ· ա·ոյ·

Apérta, *sf. ouverture*, f. 2. *trou*, m. բացուածք· բանալի· 2· ծակ· պատառուած· * բացուածք· ա·ոյ· ֆեղեն· 2· ոյ·ոյ· ա·ոյ·ոյ·

Apertamènte, *av. ouvertement.* յայտնապէս· յայտ յանդիման· ա·ոյ·ոյ·ոյ· ա·ոյ·ոյ·ոյ· ա·ոյ·ոյ·ոյ·

Apertívo, a, *a. apéritif, ve.* բացող· բացող· ա·ոյ·ոյ·

Apérto, a, *a. ouvert, e.* բացեալ· բաց· պրանակ· 2· տարածեալ· 3· փիլիսեալ· 4· շարժական· 5· յայտնի· պիծառ· յատակ· ա·ոյ·ոյ· ա·ոյ·ոյ·ոյ· 2· ի·ոյ·ոյ· 3· ա·ոյ·ոյ· (ա·ի·ոյ·) 4· ոյ·ոյ·ոյ· ծ·ոյ·ոյ·ոյ· 5· ա·ի·ոյ·ոյ· գնոյ·ոյ·

Apérto , *av. ouvertement.* յայտնի· յայտնապէս· ա·ի·ոյ·ոյ· գործ·ոյ·

Apertóre, *sm. ouvreur*, m. բացող· բացիչ· ա·ոյ·ոյ· ֆեղեն·ոյ· ի·ոյեան·

Apertúra, *f sf. ouverture*, f. 2. *fente*, f.

Apertióne, *f trou*, m. բացուածք· բանալի· 2· պատառուած· իբ ոյ·ոյ· ի·ոյեան· գնոյ·ոյ·ոյ· ա·ոյ· ի·ոյ·ոյ· ֆեղեն· 2· ոյ·ոյ·ոյ· ի·ոյ·ոյ· գործ·ոյ·

Apetalo, a, *a. apétale.* անոտերս· ի·ոյ·ոյ·ոյ·

Apiáre, *f sm. ruche*, f. մեղուանոց· ոյ·ոյ·

Apiário, *f* ֆեղեն·ոյ·

A'pice, *sm.* faite, haut, sommet, m. գագաթն. ծայր. ծագ. կատար. ինքն. ած. նշե. ոտքուն. ոտքս. ինքնին.

Apicolo, *sm.* cime peu élevée, petite pointe, f. փոքրիկ գագաթն, ծագ. ինքնին.

Apiro, a, *a.* incombustible. որ ոչ այրի. նանելս.

Apocalisse, *sf.* apocalypse, m. յայտնութիւն. գիրք յայտնութեան. ապտուելոց. ապտուելոցին. ապտուելոցին.

Apócopa, *sf.* apocope, f. բառնալն. կրճատութիւն. հանք.

Apocopáre, *va.* retrancher. բառնալ. նահատակել. ի բաց հանանել. կրճատել. ըստ վերին նշանագրին. հանք ինքն.

Apócrifo, a, *a.* apocryphe. անվաւերական. երկրպական. անյայտ. պեղբերեալ. ընտանեալ.

Apocrisiário, *sm.* apocrisiaire, m. պատգամաւոր. հրեշտակ երկրիցդական. եղբ.

A'podo, a, *a.* qui est sans pieds. անոտն. ոտքանոտ.

Apoftégma, *sm.* apophthegme, m. գեղեցիկ ձառասք, երեւելի բան. ինքնեւ. ծերեսոց ասեք.

Apogéo, *sm.* apogée, m. առաւել հեռաւորութիւն երկրէ (գնդապատ աստեղաց). (աեր ինչ-որ բան) հեռաւոր աշխարհի հետ չլսուիլ. նշոյլ ասեր.

Apologético, a, *a.* apologétique. ջատագովական. պատասխանատուական. ինքնուրի.

Apologhétto, *sm.* petit apologue, m. հանուած ինչ բան ջատագովութեան. ինքնուրի հանուած.

Apologia, *sf.* apologie, f. ջատագովութիւն. իրաւունք. պատճառք. պատասխանատուութիւն. ապերի. ինքնուրի. հանուած. ինքնութիւն հանելին.

Apologista, *sm.* apologiste, m. ջատագով. պաշտպան. ինքնութի իւր հանելին ասելին հանելին ինքնութի հանած. ինքնուրի.

Apólogo, *sm.* apologue, m. fable morale, f. առասպել (բարոյական). առակ. ասելի. հետ ասեն գնալ.

Apoplessia, *sf.* apoplexie, f. յանկարծական սիրտ. կարուած. գանազանութիւն անդամից. * ջնդակարութիւն. * կաթուած. տանջ.

Apoplético, a, *a.* apoplectique. յանկարծակի հարեալ. գանազանեալ. ջ. յանկարծական հարուածոց. * կաթուածի. տանջալ. ջ. տանջալ. ինքնուրի.

Aposéma, *sm.* (bevanda medicinale) apozeme, m. անջրպետ բժշկական. բժշկական ըմպելի ի ջրոյ բուսոց. հանք. հանքած. հանքած (հանգոյն).

Apostasia, *sf.* apostasie, f. ուրացութիւն. ջ. ինդոյզն գկարդ կրօնաւորութեան. ինքնուրի. գանդիպելիք. ինքնութի. ինքնութի. ջ. ընդհանրական ընդհանրական. ինքնուրի ինքնութի.

Apóstata, *sm.* apostat, m. ուրացեալ. ուրացող. ջ. ուրացարուժ. * կարգուրացց. գանդիպելիք. ինքնութի. ջ. գանդիպելիք ընդհանրական. ինքնուրի ինքնութի.

Apostatáre, *vn.* apostasier. ուրանալ ի հաւատոց. ջ. ուրացարուժ լինել. ինքնուրի լբանել գկարդ կրօնաւորութեան. ինքնուրի ինքնութի. գանդիպելիք ինքնութի. գանդիպելիք ինքնութի. ջ. ընդհանրական ինքնութի. ինքնութի ինքնութի.

Apostema, *sf.* abces, apostème, m. պապաք. բացատար. գանդիպելիք. լեղուն. գանդիպելիք. գանդիպելիք ինքնութի.

Apostícciare, *va.* contrefaire, falsifier. ծրանձնացնանել. կերպարանել. գանդիպելիք. գանդիպելիք. ինքնութի.

Apostíccio, a, *a.* contrefait, falsifié, e. կերպարանեալ. պաոք. գանդիպելիք. ինքնութի. գանդիպելիք.

Apóstolo, *v.* Appostolo.

Apóstrofa, *sf.* apostrophe, f. գարձուցանելն գրանս առ որ. * բացագարձութիւն. գանդիպելիք.

Apostrofare, *va.* mettre une apostrophe. ջ. apostropher. դնել գնշանաթիդ գարձուածով. ջ. գարձուցանել գրանն առ որ. գանձնալ առ որ. ինքնութի ինքնութի հանք ինքնութի. ինքնութի հանք գանձ. ջ. գանդիպելիք ինքնութի.

Apostrofatamente, *av.* avec apostrophe. ընդհանրապէս. գարձուածով. գարձուածով նշանաթիդ եղեալ. * ասպիսագրով. ինքնութի հանք իւր. ինքնութի հանք գանձ.

Apostrofatúra, *sf.* apposition de l'apostrophe, f. գանդիպելիք. գանդիպելիք.

Apostrofazióne, *sf.* strophe, f. գնելն գնդապատ. գարձուածով. ինքնութի հանք գանձ. ինքնութի հանք.

Apóstrofe, *sf.* apostrophe, f. գարձուցանելն գրանն առ որ. * բացագարձութիւն. գանդիպելիք.

Apóstrofo, *sm.* apostrophe, f. նշանաթիդ գարձուածով. * ասպիսագրով. ինքնութի հանք.

Apotégma, *sm.* sentence, f. առակ ինքնաւոն. երեւելի. ձառասք. գեղեցիկ բան. գանդիպելիք. գանդիպելիք.

Apotéosi, *sf.* apothéose, f. աստուածացութիւն. գանդիպելիք գանձ.

Appaciaménto, *sm.* pacification, f. խաղաղութիւն. հաշտութիւն. գանդիպելիքանք. գանդիպելիք.

Appaciáre, *va.* pacifier. խաղաղացուցանել. հաշտեցուցանել. միաբանել. գանդիպելիքանք ինքնութի.

Appadiglionáre, *va.* dresser des tentes. գնան. խորան հարկանել. գանձ գանձանք.

Appagábile, *a.* qu'on peut satisfaire. զոր միտքն է հանել. ինքնութի ինքնութի.

Appagaménto, *sm.* satisfaction, f. հանելին. հանձնութիւն. կատարելին կամաց. հանգիստ. ինքնութի ինքնութի. ինքնութի. ինքնութի ինքնութի.

Appagáre, *va.* contenter. հանել. ընդ. կատարել գկամն ուրուք. հանգուցանել. ինքնութի ինքնութի. ինքնութի ինքնութի.

Appágo, *sm.* satisfaction, f. հանելին. հանձնութիւն. հանգիստ. ինքնութի ինքնութի.

Appajáre, *va.* joindre, apparier. զուգել. կցել. յօդել. միաւորել. ընդհանրական ընդհանրական.

Appalesáre, *va.* découvrir, révéler. յայտնել. յայտնացուցանել. յայտնի առնել. ի վեր հանել. գանձ ինքնութի. ընդհանրական. ինքնութի.

Appalesársi, *vp.* se découvrir. յայտնել. յայտնել գանձն. ի յայտ գալ. գանձնել գանձնութիւն. գանձ ինքնութի. ընդհանրական. գանձ ինքնութի.

Appallidire, *vn. palir.* պլպղտնել. - *oтрыгнել.* - *отрыгивать.*

Appallottolare, *va. réduire en boulettes.* գնդաձեւ գործել. - *խոշորացի լեբլիին քօ-ղաձեւ.* - *сворачивать в комок.*

Appaltare, *va. affermer.* *Ի վարձու տալ (դաշտան).* - *сдавать в аренду.*

Appaltatore, *sm. fermier, m. amodiateur, m. qui a affermé.* վարձակալ. - *арендатор.*

Appalto, *sm. ferme, f. affermage, m. bail.* վարձք. *Ի վարձու առնելիք.* - *аренда.*

Appaltone, *sm. intrigant, m.* *խարդախ.* - *интриган.*

Appamondo, *sm. mappemonde, f. ancien globe terrestre.* *Հին երկրագունդ.* - *старинный земной шар.*

Appanciollarsi, *vp. prendre ses aises.* *Հանգիստ առնել.* - *отдыхать.*

Appannaggio, *sm. apanage, m.* *ապրուստ, միանգամայն ամեն տարեկան եկամուտ.* - *содержание.*

Appannamento, *sm. obscurcissement, m. ternissure, f.* *Նսեմացուցանելն. Նսեմացիլն.* - *затмение. потускнение.*

Appannare, *va. ternir, obscurcir.* *Նսեմացուցանել. Մի այլ բանի խաւարեցուցանել. Նսեմել.* - *затмить. потускнить.*

— *vn. donner dans un piège.* *անկանել յորոգայթի. ընկնել.* - *попасться в западню.*

Appannato, *a. a. offuscué, e. terne, obscur, e.* *2. pris dans un piège.* *3. gros, se, lourd, e. massif, ve.* *Նսեմացեալ. աղտոտ. Մի մեծ. 2. անկեալ յորոգայթի. ընկնելով. 3. մեծ. անշարժ. ծանր. առատ. պարտականեալ. ընկերացեալ. 2. պատահած պիտոյից. խոշոռացեալ. 3. ընդ. գաղտ. - նսեմ.*

Appannatojo, *sm. obstacle à la vue, m. 2. ce qui offusque la vue.* արգել *Տեսիլոյ. 2. մի-ջոցացուցիչ. Նսեմացուցիչ. ապուշ.* - *препятствие. 2. помеха.*

Appannatura, *sf. obscurcissement, m.* *Նսեմացուցանելիք. խաւարեցուցանելիք. Մուժ.* - *помрачение. потемнение.*

Apparamento, *sm. parure, f. ajustement, m.* *զարդ. զարդարանք. յօրինուած. Հանդերձանք. յարդարելիք. պեպեք. վերին. զարդ. պերճանք.* - *украшение.*

Apparare, *va. préparer.* *2. apprendre. apprentir.* *Հանդիպել. յօրինել. յարդարել. 2. ուսանել. Հաղորդիլ. Իւրացնել.* - *готовить. 2. учить.*

Apparato, *sm. décoration, f. 2. préparatif, appret, m.* *զարդ. զարդարանք. յօրինուած. Հանդիպանդար. 2. կազմուած. պատրաստութիւն. պերճանք. վերին. - զարդ. 2. նախապատրաստութիւն.* - *украшение. 2. приготовление.*

Apparecchiamento, *sm. apprêt, préparatif, appareil, m.* *պատրաստութիւն. կազմուածք. Հանդերձանք. Հաղորդիլ. Նախապատրաստութիւն.* - *приготовление.*

Apparecchiare, *va. apprêter.* *պատրաստել. - Հանդիպել. կազմել. յարդարել. Հաղորդել. Նախապատրաստել. Հաղորդիլ.* - *приготовить.*

— la tavola, *mettre le couvert.* *յարդարել. յարդարիլ. կազմիլ. պատրաստ առնել զսեղան.* - *накрывать стол.*

Apparecchiatojo, *sm. toilette, f.* *կապա. Հանդերձանոց. ապուռ սեղանոյ. - նախ-ճաւոր.* - *туалет.*

Apparecchiatore, *sm. apprêteur, m.* *Հանդերձիչ. կազմիչ. պատրաստիչ. Հաղորդիչ. Նախապատրաստիչ.* - *приготовитель.*

Apparecchiatura, *sf. preparatif, appareil, m.* *պատրաստութիւն. կազմուածք. Հանդերձանք. Հաղորդիլ. Նախապատրաստութիւն.* - *приготовление.*

Appareggiare, *va. comparer.* *զնել Հաւասարութեան (բաղդատ) ինչ. Հաւասարացնել.* - *сравнивать.*

Apparentarsi, *vp. se familiariser.* *ընդհանրանալ. յարձականիլ. յարձականութիւն առնել. - ընտանեանալ. ընտանութիւն.* - *сближаться.*

Apparente, *a. apparent, e.* *երեւելի. յայտնի. 2. նշանաւոր. պատուական. 3. երեւոյթական. վերնապարզ. պատճառական. երեւոյթական. միայն տեսիլքիս.* - *явный. 2. знаменитый. 3. кажущийся.*

Apparentemente, *av. probablement, apparemment.* անտարակոյս. *երեւոյթապատճառ. ապա-կէս Հաւանականութեան համար. երեւոյթս. ա-յժ. - Հաւանականապէս. Երեւոյթներուն. ըստ երեւոյթ. - вероятно.*

Apparenza, *sf. extérieur, m. apparence, f.* Apparenzia, *f.* *երեւոյթ. տեսիլ. երեւոյթապէս. Երեւոյթներ. - տեսիլ. Երեւոյթներ.*

Apparimento, *sm. apparition, f. aspect, m.* *երեւումն. յայտնութիւն. տեսիլ. Երեւոյթներ. - явление.*

Apparire, *vn. paraître, se montrer.* *երեւել. յայտնել. յայտնիանալ. երեւելի. տեսանելի. Երեւոյթներ. երեւիլ. - явиться.*

Appariscente, *a. beau, belle.* *գեղեցկատեսիլ. գեղագիտի. յարմարագեղ. Երեւոյթեալի. - красивый.*

Appariscenza, *sf. belle prestance, f.* *գեղագիտութիւն. գեղեցկատեսիլ. Երեւոյթեալի. - красивость.*

Apparita, *sm. apparition, vision, f. aspect, m.* *երեւումն. երեւոյթի. տեսիլ. Երեւոյթներ. - явление.*

Apparitore, *sm. huissier, m.* *Դատաւոր. պա-տասարանական. դռնապան. Հանապետ.* - *привратник.*

Apparizione, *sf. apparition, f. aspect, m.* Apparsione, *f.* *երեւումն. յայտնութիւն. տեսիլ. Երեւոյթներ. Երեւոյթներ.*

Apparso, *a. a. paru.* *երեւեալ. յայտնեալ. Երեւոյթներ.*

Appartamento, *sm. appartement, m.* *առանձին ինչ տուն տան. անկեան. տուն. Երկու սենեակ. Տուն.* - *комната.*

Appartarsi, *vp. s'éloigner, se mettre à l'écart.* *բաժանիլ. մեկնիլ. մեկնամտել. տրտնեա. Երեւիլ.* - *удаляться.*

Appartatamente, *av. séparément, à l'écart.* *առանձինն. ոչ ոքէ. մեկնած. տրտնեա. գալ. ի գալ. - отдельно.*

Appartegnente, *a. appartenant, e. 2. convenable.* Apparteniente, *a.* *պատշաճ. պատշաճական. 2. Հարմար. Հարկաւոր. Հարմարական.* - *принадлежащий. 2. подходящий.*

ձեալ. ահաւասր. որ չպի.... 2. գիպող. պատահական. գիպելի. հիւանդ. դող. լը. 2. երեսէր. տիւրը։

Apartenènza, *sf.* appartenance, f. rapport, m. պատշաճութիւն. ահաւասրութիւն. կցորդութիւն. ալրք. իրաւունք. 2. ազգականութիւն. գործակցութիւն։

Apartenère, *vn.* appartenir, se rapporter. 2. appartenir, être allié. պատշաճել. անկ լինել. կպել. կախել. * վերաբերել. 2. ահաւասր, ազգական լինել. տալիր. իրաւունք. գործակցութիւն. դաշնակցութիւն. 2. երեսէր։

Apassionare, *va.* flétrir. ի՞ ասանձնացնել. ի՞ արգանդս ցնել. տգեղացնել։

Apassionato, *sm.* passion, f. amour, m. ախր. իդեր. յատկութիւն. ցանկութիւն. * կիրք. ալրք. իրաւ։

Apassionarsi, *vp.* se passionner. ցանկանալ. կարանել. ախորժել. ալրք. իրաւ։

Apassire, *vn.* se faner, se flétrir. ի՞ ասանձնանալ. ալրք. իրաւ։

Apassirsi, *vp.* \ anner. ի՞ արգանդս ցնել. տգեղանալ. ալրք. իրաւ։

Apastarsi, *vp.* se coller. մածանել. կցել. երեսէր։

Appellabile, *a.* dont on peut appeler. գործ մարի է դոցորել. պատճառ լինիլ պատճառի։

Appellamento, *sm.* appel, m. դոցոր. 2. յուսոն. պատճառ. լեզուաբանութիւն։

Appellante, *a.* appelant. գատախազ. դոցորիչ. ամբաստանող. պատճառ երեսէր։

Appellare, *va.* appeler, nommer. 2. appeler d'un jugement. անուանել. կոչել. 2. դոցորել. — se, բռնել. կոչուիլ. գիպելի. 2. պատճառ լինել լինիլ։

Appellativo, *a.* dont on peut appeler. 2. appellatif, *ve.* գործ մարի է դոցորել. 2. հասարակաց (անուն.) պատճառի լինիլ պատճառ. 2. (լեզ.) ընդհանուր։

Appellazione, *sf.* appel, m. կոչումն. անուանութիւն. 2. դոցոր. լուսոն. ինդրելը. պետ. 2. պատճառ։

Appello, *sm.* appel, m. 2. défi, m. provocation au combat, f. դոցոր. դոցորելը. 2. գրգռելը. յառնել կռելը. հակառակ լինելը. պատճառ լինել. 2. պետ. պետ. պետ. պետ. պետ։

Appena, *av.* à peine. գժուարաւ. հազիւ. ինձ. ինձ. ինձ. ինձ. ինձ։

Appenare, *va.* attrister, causer du chagrin. ծանգել. տանապարհացնել. ւլլիկ. տրտմեցնել. — *vn.* être triste, avoir de la peine տանգել. վշտանալ. տրտմել. կսկիծ. ցաւ. ընդունել։

Appendere, *va.* pendre. կախել. * ասրնի։

Appendice, *sf.* appendice, f. յաւելուած. յաւելուածք. գրվիք. պատճառ. ինձ. ինձ. ինձ։

Appenneecchiare, *va.* charger une quenouille. պատել. գծել. վուշ ի վերայ իպյ. * դոցել. իրերի տեղ. պատճառ։

Appensare, *vn.* être pensif, préméditer. մտաբաղձ լինել. յատակագիծ գծատ անել. կամելել. իւլիկ. պատճառ։

Appensatamente, *av.* à dessein, exprès. կամաւ. խորհրդով. պատճառ. պատճառ. ով պատճառ. պատճառ։

Appeso, *a.* & *a.* pendu, suspendu, e. կախեալ. կախեալաձայն. ասրնի. ասրնելը. ասրնելը։

Appestare, *va.* empester, infecter de peste. 2. empuantir. ապականել. ժահտ պատճառ. 2. ժահտացուսութիւն ընդել. ասրնիացնել. ասրնելիրել. 2. ֆետ պետ. պետ. պետ։

Appetente, *a.* désireux, se. խնդրող. փափագող. ցանկացող. տրամադիր. պատճառ. ասրնել։

Appetenza, *sf.* faim, f. désir ardent, m. քաղց. ցանկութիւն. անդաձիր. խլճամ. խղճահարութիւն։

Appetibile, *a.* désirable. ցանկալի. պետ. ժելի. փափագելի. ասրնելիրելի. խղճահարելի։

Appetire, *va.* désirer vivement. խնդրել. անդաձ ցանկանալ. պետ. ասրնելիրել. խղճահարել. ասրնել ընել։

Appetitivo, *a.* & *a.* appetissant, e. որ ախրէ անդաձս. պետ. պետ. խլճամ խղճահարելի։

Appetito, *sm.* faim, f. appétit. m. 2. avidité, convoitise, f. քաղց. պետ. անդաձիր. անդաձ ցանկութիւն. ախորժ. իդեր. յատկութիւն. խլճամ. խղճահարելի։ 2. ասրնելիրելի. 2. ասրնելիրելի։

Appetitosamente, *av.* avidement. մեծաւ ցանկութեամբ. պետ. ասրնելիրելի։

Appetitóso, *a.* & *a.* désireux, se. 2. appétissant, e. ցանկացող. 2. որ ախրէ անդաձս կերակուր. պետ. պետ. պետ. պետ. պետ։

Appetizione, *sf.* appétit. m. envie, f. փափագանք. իդեր. ասրնելիրելի։

Appettare, *va.* s'interesser beaucoup. անձէ ի պատի. ի միտս. ի՞ ասրնելիրել. ձեռնհասել ընել։

Appetto, *av.* vis-à-vis, en face. 2. en comparaison. հանդէպ. յանդիման. գէմ դնդ դէմ. 2. առ. համեմատութեամբ. առ. ասրնելիրելիրել. ասրնելիրել. 2. ասրնելիրել։

Stare — ad uno, tenir ou faire tête à qn. résister, s'opposer. դիմել անել. հակառակել. ասել. ասրնելիրել. հակառակել։

Combattere appetto appetto, se battre en duel, en combat singulier. միայն ընդ միայն կռուիլ. մենամարտիլ ասրնել. մենամարտել. ելլ ակլ ասրնելիրել. ասրնելիրել։

Appiacere, *va.* delecter. հաճել. ուրախ առնել. սիրեցնել. հաճելի լինիլ։

Appiaccevolire, *va.* adoucir, apaiser. ցածուցանել. քաղցրացուցանել. ենթարկել. պատրաստել. ասրնելիրել։

Appianare, *va.* aplanir. հարթել. հարթացուա-

ասել առնել· տիւ–ւնէ–ր· տի–ճո–ւ իմ–ր· ես իւ ես–ո–ւ իմ–ր·

Appiastrare, *va.* écussonner. պատռատատել· յատկել· տւ–ւ–ճո· ես–ւ–ը–ր–ա· պիմ–ր իմ–ր·

Appiastrarsi, *vp.* s'attacher. կցել· տաճա–նել· կառւել· ես–ը–ր–ա·

Appiastrato , a, *a.* poissé de glu. կցեալ· տաճեալ· կառւեալ· ես–ը–ր–ա·

Appiastricciamento, *sm.* conglutination. f. տաճո–ղութի–ւն· ես–ը–ր–ո–ր–ա·

Appiastricciare, *va.* coller, endaire de colle. տաճո–ղացնել· պիղել· տագծել· ես–ը–ր–ո–ր–ա· ես–ը–ր–ո–ւ–ա–ն–ր·

Appiattamento , *sm.* action de se cacher, f. թա–ւ–ր–ի–ւն· թա–ւ–ա–ն–ա· ի–ւ–ե–ս–ի–ւ·

Appiattare, *va.* cacher. *p.* aplanir. թա–ւ–ա–ն–ել· տ–ա–ն–ել· թաղալ· *p.* հարթել· ի–ւ–ե–ս–ի–ւ·

Appiattarsi, *vp.* se cacher. թա–ւ–ի–ւ· ղա–ղել· ի–ւ–ե–ս–ի–ւ·

Appiattatamente, *av.* à la dérobée. գաղա–ի տ–ա–ն–ո–վ· ի–ւ–ե–ս–ի–ւ·

Appiccagnolo, *sm.* crochet, m. ոյզ· կար ես–ր–կա–ի· փայտ· * ճանկ· * կախագան· ե–ւ–ե–ի–ր·

Appiccamento , *sm.* action de pendre, f. կա–խե–ր· կախա–ճա–ւ–ր· ես–ր–ա–ն–ր·

Appiccante, *a.* visqueux , glutineux , *se.* տաճաղ· որ կառւի· * տաճոյ–ի· ես–ը–ր–ա·

Appiccare, *va.* pendre, suspendre. *p.* cimenter, joindre, attacher. կախել· *p.* տաճա–ցանել· պիղել· կցել· յատկել· յատկել· գա–ղել· տ–ա–ն· *p.* ես–ը–ր–ո–ր–ա· ի–ւ–ե–ս–ի–ւ–ր–ե–ր· ի–ւ–ե–ս–ի–ւ–ե–ր–ե·

— un colpo, donner un coup. հարկանել· տ–ր–ո–ւ·

—amicizia, faire amitié avec qn. tier amitié. բարեկամութի–ւն ի–ւ–ա–ն–ե·ի· բարեկամել· * ես–ո–ւ–ր–ե· գ–ա–ւ–ա–ն· ես–ո–ւ–ր–ա–ն–ե·

— la zuffa, la battaglia , livrer bataille. ընդհատել ի պատերազմ· տալ մարտ պատերազմ· ճեռնա–ի–ւ–ե–ն· տ–ա–ւ–ա–ն·

— il fuoco, mettre le feu, allumer. հարկանել· պրել· ես–ր–ա· տիւ· ղբ–տ–ե–ն·

Appiccarla ad uno, se jouer de qn. jouer un tour à qn. խաղել· պատրել· խաղ առնել· գ–ա–ի–ւ–ե–ն· ես–ի–ւ–ե–ր·

Appiccarsi, *vp.* s'attacher à. *p.* se répandre, se communiquer. *p.* se pendre. *p.* prendre. տաճանել· յատկել· *p.* կցել· ես–ա–ն–ե–լ· գ–ա–ն–ե· տ–ա–ա–ն–ե·ի· *p.* ես–ղ–ա–ն–ե· տ–ա–ն–ե·ի· *p.* կցել· ես–ա–ն–ե· պիղանի· *p.* ես–ղ–ա–ն–ե· տ–ա–ն–ե·ի· *p.* ես–ղ–ա–ն–ե· տ–ա–ն–ե·ի· *p.* ես–ղ–ա–ն–ե· տ–ա–ն–ե·ի·

Appiccatiecio , a, *a.* gluant , *e.* glutineux , *se.* *p.* importun, *e.* fâcheux, *se.* *p.* contagieux, *se.* տաճաղոյ· որկառի·* տաճոյ–ի· *p.* տաճ–ձղացոյ–ի· տ–ա–ր–ա–ա–ա–ա–ն·ի· *p.* տ–ա–ա–ա–ն–ր· * տ–ա–ղ–ա–ա–ր· ես–ր–ա–ա–ր· *p.* ես–ր–ա–ա–ր· ես–ր–ա–ա–ր· *p.* ես–ր–ա–ա–ր· ես–ր–ա–ա–ր·

Appiccatoio , *sm.* croc, m. *p.* assemblage, m.

Appiccatura , *sf.* jonction , union , f. կար ես–կա–ի· փայտ· ոյզ·* ճանկ· *p.* կցել· յատ–ել· ես–ի–ւ–ե–ն· *p.* ես–ը–ր–ա–ն–ե·

Appicciarsi, *vp.* se coller. տաճանել· կառւել· կցել· ես–ը–ր–ա·

Appiccinire, } *va.* rapetisser. փոքրացու–ցու–ցնե–ր· ես–ի–ւ–ե–ր·

Appicciolare, } *va.* rapetisser. փոքրացնել· տ–ա–ն–ե·

Appicco , *sm.* liaison , jonction, union, f. տաճոյ–ի· *p.* կցել· յատ–ել· ես–ը–ր–ա· ոյզ· ես–ի–ւ–ե–ր·

Appiccolamento, *sm.* apetissement, m. diminution , f. փոքրացնել· տ–ա–ն–ե·ի· ես–ի–ւ–ե–ր·

Appiccolire, *va.* rapetisser. փոքրացացնել· տ–ա–ն–ե·ի· ես–ի–ւ–ե–ր·

Appié , (prep. au pied, au bas. *p.* à pied

Appiède, (*sm.* aumône. *sm.* aumônerie. *p.* ճոտ· ճ–ա–ա–ա· ես–ի–ւ–ե–ր·

Appieno , *av.* pleinement, tout-à-fait. լիովանիւթի· որ–ր–ր· ես–ի–ւ–ե–ր· ի–ւ–ե–ր· ես–ի–ւ–ե–ր·

Appigionamento , *sm.* location d'une maison , f. louage, m. *p.* վարձու տալ· ես–ր–ա–ն–ր·

Appigionare, *va.* donner à loyer. *p.* prendre à loyer. *p.* վարձու տալ· *p.* վարձել· *p.* վարձու առնել· տ–ա–ն–ե·ի· ես–ր–ա–ն–ր· ես–ր–ա–ն–ր·

Appigionasi , *sm.* écriteau d'une maison à louer , m. որ վարձիւի տան կամ տեղոյ· ես–ր–ա–ն–ր· ի–ւ–ե–ր· ես–ի–ւ–ե–ր·

Appigliamento, *sm.* union, liaison, f. յատ–ել· կցել· *p.* գաղձել· կապ· ի–ւ–ե–ր· ես–ի–ւ–ե–ր·

Appigliare, *va.* s'attacher. տաճանել· կառւել· պատել· կցել· յատ–ել· *p.* պատպանել· գ–ն–ա–ն· ես–ի–ւ–ե–ր· ես–ի–ւ–ե–ր· *p.* ես–ղ–ա–ն· ես–ի–ւ–ե–ր·

Appigliarsi, *vp.* se conformer à. յատ–ել· ըղ–ն–ա· ես–ի–ւ–ե–ր· յանձն առնել· մ–ա–ա–ն–ե·ի· ես–ի–ւ–ե–ր· ի–ւ–ե–ր·

Appigliatura, *sf.* union, liaison, f. կցել· ես–ի–ւ–ե–ր· կցուած· կապ· ի–ւ–ե–ր· ես–ի–ւ–ե–ր·

Appigrirsi, *vp.* devenir paresseux. ընդ–ա–ն–ա· յանձն առնել· ի–ւ–ե–ր· ես–ի–ւ–ե–ր·

Appillottarsi, *vp.* s'acoquiner. գ–ա–ի–ւ–ե–ր· ես–ի–ւ–ե–ր·

Appio, *sm.* (erba) celeri, m. *p.* ache, f. յատ–ր· * ես–ի–ւ–ե–ր· * կարոս· *p.* ես–ի–ւ–ե–ր·

Appiombare, *va.* mettre à plomb. ես–ի–ւ–ե–ր· ես–ի–ւ–ե–ր· ես–ի–ւ–ե–ր· *p.* ես–ի–ւ–ե–ր· ես–ի–ւ–ե–ր·

Appiuola, *sf.* pomme d'api, f. ապ փոքր եւ կարմիր ես–ի–ւ–ե–ր· տի–ւ ես–ի–ւ–ե–ր·

Appiuolo , *sm.* pommier d'api, m. խնձորի–ւ–ե–ր·

Appländere, (*va.* applaudir, battre des mains.

Applaudire, (*va.* applaudir, battre des mains. յանձն առնել· կարմիր· գ–ա–ի–ւ–ե–ր· ես–ի–ւ–ե–ր· ես–ի–ւ–ե–ր· ես–ի–ւ–ե–ր· ես–ի–ւ–ե–ր· ես–ի–ւ–ե–ր·

Applaudírsi, *vp. s'applaudir.* գովել զանձն. պարծել. պանծալ. ինքնագով. ինքնահաճ. խոչոր ընկալել.

Applaudiménto , *sm. applaudissement* , m. կայծիակը. չարգանք. գրատարք. եւ ինքնահաճութիւն. ինքնագով.

Applauditóre, *trice* , *s. approbateur*, m. *trice*, f. որ ծափս հարկանէ, հաճի. գովիչ. եւ ծափահար. պերճեկեր. հռոմկեր խոհ.

Applánso , *sm. applaudissement* , m. ծափս հարկանելն. գովաբանութիւն. չարգանք. գրատարք. կայծիակ եւ ինքնագով. հռոմկեր. պերճեկեր. ինքնագով.

Applansóre, *sm. applaudisseur*, m. որ ծափս հարկանէ, հաճի. գովիչ. եւ ծափահար. խոչոր ընկալող.

Applicamento, *sm. application, apposition*, f. դիր. դնելն. մատուցանելն. մերձեցուցանելն. ջօմ. ինքնագով.

Applicáre, *va. adapter, appliquer. 2. destiner.* դնել. մատուցանել. մերձեցուցանել. յարել. չարմարել. 2. կարգել. առհասնել. ջօմ. ինքնագով. եռանկիւնագիծ. ասպարէս. 2. ինչի եւիր. ջօմ.

Applicársi, *vp. s'adonner , s'appliquer.* զբաղիլ. պատկառ կալ. պատասխել. մտանել. ինքնագով. 2. ինչի եւիր. պարապիլ. հաճոյանալ ինչ ոքի. պերճանալ ինչ. ջօմ. ինքնագով.

Applicatamente , *av. attentivement.* մտաիրաւ եղծանդ. խնամով. պերճանի ինչ. ինքնագով ինչ.

Applicatezza , *sf. application* , f. փոյթ. մտաիրաւթիւն. հաճոյ. ինքնագիծ.

Applicatóre, *sm. qui applique.* որ դնէ. ջօդող.

Applicazióne , *sf. application*, f. ուշ. փոյթ. խնամ. մտաիրաւթիւն. չան. գրագուծիւ. 2. դիր. դնելն. հաճոյ. պերճանի. ինքնագով. 2. ջօմ.

A ppo , *prep. auprès, chez. առ. առ քովեր. ի առաջի. ինքնագով. ինքնագիծ. ինքնագով. հռոմկերոհոս. ինքնագիծ.*

Appoco appóco, *av. peu à peu, petit à petit, lentement.* առ սակաւ սակաւ. ատեն ատեն. ժամիւ ժամ. ուշ ուշ. ինքնագով. ինքնագիծ.

Appodiare, *va. affeager.* վիճակիցացանել. ասել ի ժառանգութիւն կալուածոց. ժառանգեցուցանել. ինքնագիծ ինքնագիծ.

Appoggiamento, *sm. accoudoir, accotoir*, m. հենարկ. ծղիմ. * յենարան. ջօմ. ինքնագով.

Appoggiare, *va. appuyer, poser sur.* յենցցանել. հաճոյանալ. դնել ի վերայ... ինքնագով. ջօմ.

Appoggiarsi, *vp. se fonder.* յենալ. հաճոյանալ. ինքնագով ինքնագիծ. ինքնագով.

Appoggiata , *sf.* } **Appoggiatojo** , *sm.* } **Appoggiatura**, *sm.* } *appui, soutien*, m. *2. protection, faveur*, f. հենարկ. ծղիմ. հաճոյանալ. 2. ինքնագիծ. պաշտպանութիւն. շնորհք. ջօմ. ինքնագով. 2. ինքնագով. ինքնագով. ինքնագով.

Appoggiáre, *va. se percher, se loger.* դադարել. հանդչել. (հաճոյ.) * թառել. ջօմ. ինքնագով. ինքնագով. ինքնագով. ինքնագով.

Appomiciáre , *va. poncer.* մաքրել. փայլեցուցանել. հակառակ քարոյի. * ելէքարել. ինքնագով. ինքնագով. ինքնագով ինքնագով. ինքնագով.

Apponimento , *sm. addition* , f. *appendice*.

Apponizione , *sf.* } *supplément*, m. *jusle.* ինքնագով. ինքնագով. ինքնագով. ինքնագով.

Appórre, *va. ajouter, joindre. 2. calomnier, accuser à tort.* յաւելուլ. յաւելուածս առնել. յարել. 2. ինչի դնել. զասպանանել. արկանել ի վերոյ. զպարտել. ինքնագիծ. ինքնագով ջօմ. ուրանի. ինքնագով ինքնագով. ինքնագով. 2. ուսուցանի. ինքնագով ինքնագով. ինքնագով ոգուանի. ուրանի. ինքնագիծ. ինքնագով ինքնագով.

Se mal non mi appongo, *si je ne me trompe. եթէ չինքնագիծ իմն.* ինքնագով.

Apporsi , *vp. deviner , conjecturer.* գուշակել. ինքնագով ինքնագով. ջօմ ինքնագով. գուշակել.

Apportáre , *va. apporter. 2. causer. 3. annoncer.* բերել. տանել. 2. պատճառագ. առիթ լինել. առիթ ել. 3. ծանուցանել. զգոյ առնել. ինքնագով. 2. ինքնագով ջօմ. 3. ինքնագով վերոյ.

— un colpo , *donner un coup.* հարկանել. ուրանի.

— *vn. aborder.* հասանել ի ցամաք, ի նաւահանգիստ. ելնել ինքնագով. ջօդող. ինքնագով.

Apportatóre, trice , *s. porteur*, m. *euse*, f. տանելի. բերելի. բերող. ինքնագիծ.

Apposiliccio , *a. postiche. ստացած. եկամուտ. ինքնագով. ուրանի.*

Appositivo , *a. a. qu'on peut joindre.* զոր յարի է յաւելուլ. յարել. ուրանի ինքնագով. ինքնագով. ինքնագով.

Apposizióne, *sf. addition*, f. *2. apposition*, f. յաւելուած. յաւելուած. 2. վերագիր. յոյժ առել. * բացատրութիւ. ջօմ. ուրանի. ելնել. 2. վրան. ինքնագով.

Apostamento , *sm. embuscade*, f. *embûche.* դարան. դարանակալութիւն. ինքնագով. ինքնագով ինչի.

Apostáre, *va. guetter , épier.* դարանամուտ լինել. ի դարան մտանել. դիտել. ինքնագիծ. ինքնագով ջօմ. ինքնագով. ինքնագով ինչի.

Apostatamente , *av. exprès , à dessein.* խորհրդով. գիտութեամբ. կամաւ. ինքնագով. ինքնագով. ինքնագով.

Apostatóre , *sm. insidiateur* , m. *qui épie à dessein de nuire.* դարանամուտ. դարանակալ. ինքնագով ինչի. ինքնագով. ինքնագով.

Apóstola , *sf. femme apostolique* , f. *ին առաքեալ.* ինքնագիծ.

Apostolático , *sm. papauté* , f. *քահանայապետութիւն Հռոմայ.* Ի ինքնագով.

Apostolato, *sm. apostolat*, m. *2. papauté*, f. առաքելութիւն. առաքելական պատիւ. 2. քահանայապետութիւն Հռոմայ. ինքնագիծ. 2. Ի ինքնագով.

Apostolicamente , *av. apostoliquement.* առաքելաբար. իբրեւ զառաքեալ. ինքնագով ինքնագով.

Apostólico , *a. a. apostolique.* առաքելոյ.

առաքելական · 2· Հայրապետական· Հառատ ջահակալ պետին· բեռուէ· 2· Իր խոհանոցը· Իր խոհանոցին պետը։
— sm. le pape, m. քահանայապետ Հառատ· * պապական պաղ· Իր խոհանոց։

Appóstolo, sm. apôtre, m. առաքեալ· բեռուէ· հովուէ։

Appregiare, va. apprécier. Ունդրպի հաստել· սո. Ունդրպիս ունել· 2· գին հաստանել· * արժեցընել· չէ՝ Իերէնի բառ իմիոդոր բնիկ· բնականին պէսիս· 2· Ունդրպիս· ղեկս ունել։

Apprendente, sm. écolier, apprenti, m. աշակերտ· ուսանող· Լերան· լսելիս· Ունդրպ։

Apprendere, va. saisir, retenir. 2. apprendre, étudier. 3. apprendre, enseigner. 4. craindre, appréhender. ունել· բռնել· բռնանել· 2· ուսանել· իմանալ· * ի մա առնել· խելամտա յինել· 3· ուսուցանել· 4· երկնչել· Ուռնիմ· 2· անշոնչ· Ծոյնեսիս· Ուռնիս· Ուռնիմ յինել· ուբս ալնչ· 3· Ծոյնեսիս· 4· Ծոյնիս։

Apprendévole, a. propre à être appris. դիւրաշուս· գիւրագրան գիւրագրա· անշոնչ· Ուռնիսոց գնալ· գնալ անշոնչ։

Apprendimento, sm. action d'apprendre, f. 2. appréhension, f. ուսանելն· ուսումն· 2· երկնչուն· կասկած· Ծոյնեսիս· 2· Ծոյնսոս· Ուռնիս։

Apprendista, }sm. écolier, commençant, m.

Apprenditóre, }sm. ուսանող· ուսումնական· աշակերտ· Լերան· լսելիս· Ունդրպ։

Appressiva, sf. appréhension, f. խնդրուխնդրան· Ունդրպ· գիտ իւն անշոնչ· Ուռնիսոց գնալ։

Apprensivo, a, a. qui apprend facilement. 2. craintif, ve. որ գիւրաս ուսանի· Ուսումնասէր· իմանալու· 2· երկնչուն գասասպրան· Ուռնիս· Ուռնիս· 2· Ծոյնիս։

Apprensório, a, a. qui saisit, qui prend, qui accroche. բռնուղ· Տասանող· Ուռնան· ալչ·

Appresentáre, va. presenter, exhiber, exposer devant les yeux. 2. représenter, faire les fonctions de qn. յանդիման անել· առնել· կացուցանել· ընծայուցանել· առաջ անել· 2· երեւեցուցանել· առնել· գործել ինչ փոխանակ այլոյ· անել գործ· հաւատի ներկերէ· Լեալ· Ենիանի գործ· Ենիս Ենիս· 2· Իերէնի Ուռնիս· Ծոյնիս Ուռնիս։

Appréso, a, a. figé, caillé. 2. instruit, e. ինանդացեալ· Ուսեալ· 2· ուսեալ· իսուսեալ· գծյուսուիչ· 2· օգուտս· ալիմ· գիտնական։

Appressamento, sm. approche, f. Տասելն· Ենալուիս·

Appressáre, va. approcher. մերձեցուցանել· Ուռնիցուցանել· Ենալուիսոնիս·

Appresso, prep. auprès, à côté. մոտ· մերձ· Տասոյ· առձեռնի· Ենալն· Ենանդոս· Ենգոիսոնի· գնիսնիս·
— av. après, ensuite. յետ· յետոյ· գինիսոյ· գոսոնիս·
— a poco, à peu près, presque. ինչուն· գոյանի· գինիսն· գոսոնիս· ուշ ալոյ· ուշ ալոյ· Ենալն։

Appressoché, av. presque, environ. մերձ· ինչուն· գինիսն· գոսոնիս· Ենալն։

Apprestamento, sm. préparatif, apprêt, appareil, m. պատրաստութիւն· կազմութիւն· յօրինուած· Ունդրեմանդր· Ենալուիսն· Ենանդոս·

Apprestáre, va. préparer, apprêter, mettre en ordre. պատրաստել· Ունդրեմել· կազմել· յօրինել· կարգել· յարդարել· Ենալուիսոնիս· Ենանդոս· Ենանդոս ինչուն·

Apprésto, sm. préparatif, m. պատրաստութիւն· Ենալուիսոնիս·

Appreziazióne, v. Apprezzamento.

Apprezzábile, a. estimable, digne d'estime, recommandable. Ունդրպի· պատուական· Ունդրպոյ· ինչուորելը· Ենիանդոս·

Apprezzamento, sm. estimation, appréciation, f. 2. évaluation, f. prix, m. Ունդրպի Տասանելն· 2· գին Տասանելն· գինս· Ենչ Իերէնի գնոս· ինչուոր ինչուս· գնալ Ենանդոս ինչուն· բոլորեն ինչուն ինչուս· 2· ուբս ալնչ· գոյ ինչուն· գոս ինչուս· գին· Ենալ գոսոնիս·

Apprezzativo, a, a. recommandable, louable, estimable. Ունդրպի· Ունդրպոյ· պատուական· գնալիսի· ինչուորելը· Ենալ գնալիս· գնալիսնիս·

Apprezzatóre, sm. estimateur, m. 2. appréciateur, m. որ Ունդրպ է Ունդրպի Տասանի· 2· որ գին Տասանէ· Ենչ Իերէնի գոյան· ինչուոր նոսն· 2· ուբս ալնչ·

Approbáre, va. approuver. Տասել· յանձն առնալ· բնդունել· Տասանասել· գոսել· բոլոր գլուխ· գնոսոնիսոյ ինչուս·

Approbatóre, trice, s. approbateur, m. trice, f. որ Տասի, Տասանասէ· Տասանասիչ· գոսել բոլոր ալոյ· Ենոսոնիսոյ ինչուն·

Approcciamento, sm. approche, f. Տասելն· Ենալնիսոյ· Ենանդոս·

Approcciáre, vn. s'approcher. Տասելել· Ենալնիսոյ· Ենանդոս·

Approccio, sm. les approches, f. pl. պատնէշ մերձ ի պաշարան· հնոսոս Ենալն գոսոնիսոյ գնիսնիս·

Approdare, vn. aborder, prendre terre. 2. profiter. Տասանել ի ցանց· Տասանել ի Ենատնանդիսս· 2· օգնել· Ենչ ալոյ Ենանդոս· գոսոնիս Ենալն գնիսնիս· 2· Ենոսոնիսոյ Ենանդոս·

Approfittáre, vn. }profiter, tirer avantage.

Approfittársi, vp. }օգտել· շահել· շահ օգտի գտանել· Ենոսոնիսոյ Ենանդոս· Ենիսոնիս· գնիսոնիս· Ենոսոնիսոնիս ինչուս·

Approfondáre, }va. approfondir. խորել· գնալ·

Approfondire, }իրել· 2· քաջ խելամտա յինել· առաջի· ի միջոյ Տասանել· Ենչ Ենալն գոսոնիս· գնիսոնիս· 2· Իերէնի Ենալն· Ենչ գոսոնիս Ենալնիս·

Approntáre, va. préparer. պատրաստել· Տասնդրեմել· կազմել· Տասանասել· Ենալնիս· Ենանդոս ինչուս·

Appropiáre, *va. adjuger.* 2. *affirmer.* 3. *approprier.* անպատանել. 2. Հաստատել. 3. պատշաճել. Նմանեցուցանել. Հարմար ը-նինել. Ընտանի կենալ. 2. Ա-ջակցիլ կենալ. 3. Հարմարիլ. Սեփականիլ.

Appropiársi, *vp. s'approprier, usurper.* անպատանիլ. անձին առել, ընծայել, խոթել. յիշ. առնալ. յափշտակել. յիշ. վասրել. սեփականե-լիլ. Հարմար ը-նինել. ընտանի կենալ. ընտանի լինիլ.

Appropiazióne, *sf. appropriation, usurpation*, f. անպատանելիւն. յափշտակութիւն. սեփականե-լիլ. Ընտանի կինալ. զբ ը-նալ ուլա. Ընտանի դառ-նալ.

Appropinquaménto, *sm.* (*approche*, f. մեր-ձութիւն.

Appropinquazióne, *sf.* (մեր-ձութիւն. Ը-նտանութիւն.

Appropinquársi, *vp. s'approcher.* մերձենալ. մտնել. Ընտանի կենալ.

Appropósito, *av. à propos, à point nommé.* ի գէպ. ըստ պատշաճի. սեփականելով. ճիշ-տին. վայելուչապէս. Հարմարապէս.

Appropriáre, *v.* Appropiáre.

Appropriatamente, *av. convenablement.* ըստ պատշաճի. ի գէպ. սեփականելով ևս. վեհա-նոյն ևս-ա.

Approssimaménto, *sm. approximation*, f. մերձենալն. Ընտանութիւն.

Approssimánte, *a. approchant, e.* մերձաւոր-նման. Ընտանացեալ. Ընտան. ընկեր.

Approssimáre, *va. approcher.* մերձեցուցա-նել. Նմանեցուցանել. Ընտանացուցանել. ընկե-րանալ.

Approssimazióne, *sf. approximation*, f. մերձաւորութիւն. Նմանութիւն. Ընտանութիւն. ընկերութիւն.

Approvábile, *a. louable.* ընդունելի. գովելի. ընկերանալի. Ընտանութիւն.

Approvagióne, *sf.* (*approbation*, f. հաւանութիւն.

Approvaménto, *sm.* (*ment*, m. Հաստատութիւն.

Approváza, *sf.* (Հաստատութիւն. ընդունելութիւն. Հաստատուն ընդունելութիւն. պիտակ. նշանակ. Հաստատուն նշան. ընդունելի. Հաստատուն նշան. ընկերանալի.

Approváre, *va. approuver.* Հաստատել. Հաստատել. ընդունել. Հաստատուն. պիտակել. վճարական առնել. բան. Ընտ ալ. Հաստատուն. Հաստատուն նշան. ընդունելի. Հաստատուն նշան. ընկերանալի.

Approvatamente, *av. avec agrément, avec approbation.* Հաստատով. Հաստատելով. Հաստատելութեամբ. Հաստատուն. ևս Հաստատուն. ընկերանալով ևս.

Approvativo, *a, a. approbatif, ve.* Հաստատական. Հաստատուն. Հաստատելական. բնական. Հաստատուն. պատշաճական. բնական.

Approvatóre, *trice, s. approbateur, m. trice, f. որ Հաստատէ. Հաստատիչ. Հաստատուն. ընկերանալ. բան ալան. Հաստատուն. պատշաճական.*

Approvazióne, *sf. approbation*, f. Հաստատութիւն. ընդունելութիւն. Հաստատուն. Հաստատութիւն. ընկերանալ. Հաստատուն.

Approvecciársi, *vp. profiter.* շահել. օգտել. ի-նալ. ընկերանալ.

Appulerare, *va. embellir.* զեղեցկացուցանել. ևս-ընկերանալ. Հարմար ընել.

Appuntamente, *av. précisément.* անժամ-ադրա-ծութիւն. ան-ժամ. ան-ընկեր. ընկերանալով. ընկերութիւն. ընկերանալ.

Appuntamento, *sm. accord*, m. *convention*, f. միաբանութիւն. ուխտ. դաշն. խոստում. պայման. ան-ընկեր. ընկերանալ.

Restare in —, *tomber d'accord.* միաբան լինել. միաբանել. դեր ալան. ընկերանալ ընել.

Appuntáre, *va. convenir.* ուխտ Հաստատել. դաշնս կապ. ան-ընկերանալ. ընկեր ընել. ընկերանալ ընել.

Appuntáre, *va. aiguiser. 2. faufiler. 3. blâmer. 4. mettre en écrit, marquer.* սրել. սուր գտնել. 2. Հաստատել. պինդ. կապել. կարկատել. ի Հարեւանցի կարել. 3. պարսաւել. պախարակել. կշտամբել. 4. դիր պրկանել. Նշանակել. գրելիքներ. 2. ընկերանալ. ընկերութիւն. ընկերանալով. 3. պարսաւել. ընկերանալ. ընկերանալ. 4. ընկերանալ. ընկերանալ.

— gli orecchi, *prêter l'oreille, être attentif.* Հարել. կանգնիլ. ականջ Հաստատանել. ի-ընկ ականջ. անկեան ընել.

— il tempo, *prescrire, marquer le temps.* ժամանակել. ժամադիր լինել. ևս ընկերանալ. ընկերանալ.

Appuntársi, *vp. convenir. 2. cesser, s'arrêter. 3. adhérer, suivre* միաբանել. 2. կանգ. գադարել. 3. յարել. գՀետ երթալ. ընկերանալ. ընկերանալ. 2. ընկերանալ. ընկերանալ. 3. ընկերանալ. ընկերանալ. ընկերանալ.

Appuntáto, *sm. arrêté de compte*, m. գՀաշիւ Հաշիւ. գՀաշուին Հաշուոյն. ընկերանալ ընկերանալ.

Appuntatóre, *sm. censeur*, m. քննիչ. գ-ընկերիչ.

Appuntatúra, *sf. réprimande, critique, censure*, f. *blâme*, m. քննութիւն. խծրծել. քաղաքանդ. պարսաւանք. կշտամբանք. ընկերանալ. ընկերանալ. ընկերանալ. ընկերանալ.

Appuntellare, *va. étayer, appuyer, soutenir.* Հաստատել. յենցանել. ընկերանալ. ընկերանալ.

Appuntíno, *av. à point nommé.* անչուշտ. Հարմ. անմեկնելի. ընկեր. ընկերանալով. ան-ընկեր.

Appúnto, *av. précisément.* անժամ-ադրա-ծութիւն. անմեկնելի. ի բովանդակ. բաբիոյ. ընկեր. ընկերանալով. ընկերանալ. ան-ընկեր.

Metersi in —, *s'apprêter.* պատրաստել. կապել. Հագուստաւորել.

Appurare, *va. purger, purifier. 2. mettre au net.* մաքրել. սրբել. 2. գրել գՀարգա-րեալն. * մաքրագ. գաքել. ընկերանալ. 2. ընկերանալ ևս-ընկ. ընկեր.

Appuntidare, *va. empester.* ապականել. վնաս. ժանդաստուածութեամբ. ևս-ընկերանալ. ընկերանալ.

— *vn. puer.* Հառել. ներթել. գարթել. ժանդաստուածութիւն. գօրանալ.

Appuzzaménto, *sm. puanteur*, f. 2. *infection*, f. Հոտ չար. ժանդաստուածութիւն. 2. ապականութիւն. գՀնութիւն. 2. ևս-ընկերանալ.

Appuzzáre, ⟨ *vn. infecter.* ապականել. ժան-
Appuzzolâre, ⟨ դաշտամեծամբ. Հատել. Նե-
թել. Ֆետ. ծեփել.
Aprico , a, a. *exposé au soleil.* Հանդէպ
արեգական. * արեգդէմ. * արեւմտեայց.
Ի—նեալ է տուէ.
Aprile, *sm.* avril , m. ապրիլ. ապրիլեան
ամիս. * ապրիլ. Ի—ոյ. Ապրէլ.
L'— dell'età, *la fleur de l'âge.* Ծաղիկ մար-
կահասակ. Երիտասարդութիւն. Ի—ոյէ.
Ի—էն ի մեռելսէ.
Aprimento, *sm.* ouverture, f. բանալն. Ա—
ծք—ուիչ.
Apriporta , *sm.* portier , m. դռնապան.
Ի—ոյ—ոյ.
Aprire, *va.* ouvrir. բանալ. պարզել. ընդա-
նակել. 2. Ջելգել. պատառել. Ջերմանել.
3. յայտ առնել. յայտնել. ա՛ՀՀ. Ֆետ.
ծեփ—ոյ, ոչ ել Ի՛ՀՀ. 2. Ի—ուել. Ի—ոյ.
3. Ի—ոյ Ի՛ՀՀ.
— la mente, *être attentif.* Ա՛ՀՀ դնել. ա-
ւել ուշել. Հասկանալ ոչ ՀՀ. Ֆետ ծեփ.
— la vena, *ouvrir la veine, saigner.* Ելակ
Հատանել. արիւն Հանել. Ի—ոյ ա՛ՀՀ.
Ի—ոյ ա՛ՀՀ.
— l'arco, *bander ou tendre l'arc.* լարել
զաղեղն. զեղ գիրկս ձգանել. Ի—ոյ Ի—ոյ.
Ի—ոյ ել.
Aprirsi, *vp.* se fendre, s'ouvrir. 2. s'ouvrir,
découvrir ses desseins. 3. s'épanouir. 4. de-
venir serein. Ջելգել. Ի—ոյ Ի—ոյ. Ջերմա-
նել. պատառել. 2. յայտնել. ի վեր Հանել.
զխորհուրդն. 3. փխիթել. Ծաղիկ. 4. պար-
զել. ուշդ. Ս—ուիչ. Ա—ուիչ. 2. Ա—ոչ
ա՛ՀՀ. Ի—ոյ Ի՛ՀՀ. 3. Ի—ուիչ. Ա—ուիչ.
4. Հո—ուիչ.
Aprítivo , a, a. *apéritif*, *ve.* բացիչ. բացո-
ղական. Ա—ուիչ. Ֆետ Ի՛ՀՀ.
Aprítore, trice, *s.* ouvreur , m. euse , f.
բացող. որ բանայ. ա՛ՀՀ. Ֆետ Ի՛ՀՀ.
Ի—ոյ Ի՛ՀՀ.
Aprítura, ⟨ *sf.* ouverture, f. բանալն. բա-
Aprizióne, ⟨ *giuoco.* *բաղատիք. ա՛ՀՀ. Ա—ուիչ.
Aquario , *sm.* (uno de' segni del zodiaco)
le verseau, m. Ջրկաս (աստեղատունն). Ա—ուիչ.
Aquartieráre, *vn.* se loger. Ի՛ՀՀել. զազա-
րել. ծծմել. Ո—ոյ.
Aquático , a, a. *aquatique.* Ջրային. Ջրական.
Ջրածին. Ջրային. Ի—ոյ. 2. անձրեւա-
ծին. Ի—ոյ Ի՛ՀՀ. Ա—ուիչ. Ա—ոչ.
Ջրական. Ա—ոչ. 2. Ի՛ՀՀ. Ն—ոչ.
Aqueità , ⟨ *sf.* humeur aqueuse , f. Ջրի
Aqueitáde, ⟨ Հիւծ. Ի—ոյ Ի՛ՀՀ. Ի—ոյ
Ի—ոչ.
A'queo, a, a. *aqueux, se.* Ջրեզէն. Ջրի. Ջրա-
լից. Ի—ոյ Ի՛ՀՀ. Ա—ոչ. Ա—ուիչ.
Aquidóccio, ⟨ *sm.* aqueduc, m. Ջրմուղ. Ա—
Aquidótto, ⟨ Ի—ոյ—
A'quila, *sf.* aigle, f. արծուի. * արծիւ. Ֆոր-
ի—ոյ. Ֆոր Ֆո—ոյ. Ֆո—ոյ Ի՛ՀՀ.
Aquilino, ⟨ *sm.* aiglon, m. Ձագ արծուեաց.
Aquilótto, ⟨ Ֆորի—ոյ Ի—ոչ Ֆո—ոչ Ի՛ՀՀ.
Aquilino, a, a. *aquilin.* արծուոյ. Ֆորի—ոյ
Ա՛ՀՀ Ի—ոչ Ի՛ՀՀ.
Naso —, *nez aquilin.* ունչք կորք Ֆորի.
արծուոյ. Ֆորի—ոչ Ֆոր Ի՛ՀՀ.
Aquilóne , *sm.* aquilon , m. Հողմ Հիւսի-
սային. Հիւսիսի. օդ ցրտաշունչ. Ֆոյտա-
ծէլ Ի՛ՀՀ.
Aquosità, *sf.* humeur aqueuse, f. Ջրի Հիւթ.
Ի—ոչ Ի՛ՀՀ. Ի—ոչ Ի՛ՀՀ.
Aquoso , a, a. *aqueux , se.* Ջրային. Ջրալից.
Ի—ոչ. Ա—ոչ.
A'ra, *sf.* autel , m. բարձր տեղան. * խորան.
Ա՛ՀՀ. Ի—ոչ Ի՛ՀՀ.
Arabésco, *sm.* (fregio formato da foglie)
arabesques , f. pl. արաբացի գարդ. բան-
դակ. տերեւք եւ այլ ազգի ազգի կերպա-
րանք նկարելոյք. բանդակելոյք. տերեւք
եւ պատկերք խառն նկարեալք. Ֆոլէլէ Ի՛ՀՀ
Ի՛ՀՀել. ցլուէր. Ի՛ՀՀի ֆէլ ոեր ֆէլ.
Ի—ոչ Ի՛ՀՀ.
Arábile, a. *labourable.* զոր մարթի է վարել,
արաբացիր առնել. Ի՛ՀՀի Ի՛ՀՀոլ. Ֆո—
ուիչ Ի՛ՀՀ.
Aracea, *sf.* arak, m. ուրի. ջրի. Ա—ոչ.
Aragáico , *sm.* tranchées dans les chevaux,
f. pl. խիթք որովայնի ձիոյ. Ա՛ՀՀ ուՀՀ.
Ի՛ՀՀոլ.
Aragna , *sf.* ⟨ araignée, f. սարդ. * մասուկ.
Aragno, *sm.* ⟨ Ի—ոչ—ՀՀ. Ո—ոչ—ոլ. Ֆի—
Ի՛ՀՀ.
Aráldica, *sf.* blason, art des armoiries, m.
գիտութիւն ճնոյ իւրաքանչիւր ազգի, ազ-
գասէրի. Ինչի Ի՛ՀՀոլ Ի՛ՀՀ.
Arálđo , *sm.* héraut , m. քարոզ պատերազմի
եւ Հաշտութեան. գիտուն. Ի՛ՀՀ. Ի—ոչ
— — ուՀՀ Է Ի՛ՀՀ. գ—ոչ Ի՛ՀՀ.
Aramatizzáre , *va.* excommunier. Նզովել.
—ֆ—ոչ Ի՛ՀՀ.
Aramento, *sm.* labourage, m. Ի՛ՀՀել. Ֆի—
կութիւն. երկրագործութիւն. Ա՛ՀՀ. Ի՛ՀՀ
Ի՛ՀՀել. Ի՛ՀՀ. Ն—ոչ.
Arancia, *sf.* orange, f. ծառ. Ֆ. Նարինջ.
Ի—ոչ Ի՛ՀՀ. 2. Ֆորի—ոչ.
Aranciáta, *sf.* orangeade, f. աւշապակ ի նա-
րինջոյ. Ֆորի—ոչ Ի՛ՀՀել Ի՛ՀՀ. Ի՛ՀՀ Ի՛ՀՀ.
Aranciáto , *sm.* orangerie, f. գրասէր նարին-
ջաց. Ֆորի—ոչ Ի՛ՀՀ. Ի—ոչ Ի՛ՀՀ.
Aranciáto , a, a. *orange , e.* ի գոյն Ֆորինջի.
Հատագոյն. ուշիտ (ձի). Ի—ոչ Ի՛ՀՀ. Ա՛ՀՀ.
Arancino, *sm.* orange de la Chine, f. ծառ
Ֆորինջ սմՀՀագոյց. Ա՛ՀՀ Ի—ոչ Ի՛ՀՀ.
Arâre, va. labourer. Ջերմել. արաբացիր
առնել. Ջերմ Հարկանել. Ա՛ՀՀ. ոՀՀ.
Ի՛ՀՀ. Ի՛ՀՀ. Ի՛ՀՀ. Ի՛ՀՀ. Ի՛ՀՀ.
—dritto, *fig.* marcher droit. գնալ ուղիղ.
ոՀՀ. Ի՛ՀՀ.
Aráto , ⟨ *sm.* charrue, f. արաբ. ոՀՀ.
Arátolo ,⟨
Aratóre, *sm.* laboureur, m. ՋերկաՀար. Հա-
գարդ. Ո՛ՀՀ. Ջերկագործ. Ա՛ՀՀ Ի՛ՀՀ.
Ֆի—ոչ. Ա՛ՀՀ Ի՛ՀՀ.
Arátro , *sm.* charrue, f. արաբ. ոՀՀ.
Ի՛ՀՀ.
Arazzería , *sf.* fabrique de tapisserie, f. ա-
րուեստանոց նկարէն ասեղագործ, արուես-
կաց. Ի՛ՀՀ Ի՛ՀՀի Ի՛ՀՀ.
Arazziére, *sm.* tapissier, m. ասեղնաքան.
գործիչ արուեսկաց. որ գործէ ասեղագործ
ոչ Ի՛ՀՀ. Ի՛ՀՀ Ի՛ՀՀ.
Arázzo, *sm.* tapisserie, f. ասեղագ. վարա-

դայր Ինարէն· պատկան· փիճակ· Խ.Ե· լ.ոխէտն· ոխէտ էերոխէ· ոխէտէ ՈՈլըն ՏՈՈԼ·

Arbintro, *sm. labyrinthe*, m. բաւգայական· բահդ· * լաբիւրինթոս· Հ.ալ.ըՄ·· Խ.ՈՈլ.ՐՈՈՏ·

Arbitrăggio , *sm. arbitrage* , m. գնաբա-ՏԹիւն· գաւառատն միջնորդի· գաւառատրի· լէերէՈՈ· Խ.լ.ոՏ ոգեն Խ.ՈՈլ.ըՈՈ·

Arbitrăre , *vn. arbitrer* , *juger*. կարծել· գնաբել· գաւառ.լ բրեւ. գաւառատ· Էշ.լ.ոՐՏ.ՈՈ հէ.ոՏ Խ.ՈՈՐ· Էշ.ՈՈ· ղՈՈՆ Խ.ՈՈՐ· Ֆ.ոլ· Ի.ՈՏ.ոՈՐ· ոէեն Խ.ՈՈՐ·

Arbitrariamente , *av. arbitrairement*. բատ կամս· բատ միտս· Խ.ՈՈՐ.ՈՈ Ի.ոՈՐ· գ.ոՐ.ոՏԷ.ՈՈ· հ.ՈՈՏէ· Ի.ՈՈՐ.ոՐ Է.ԼԷ·

Arbitrário , ǁ *a. a. arbitraire*. կամաւոր·

Arbitrăto , ǁ *sm. arbitrage*, m. գաւառատն· ա.ՈՈՐ.Ի.ՈՈՐ.ՈՈՏ.ՈՈՆ Խ.ՈՈՐ.ոՐ Է.ՐՈՈՐ.Ի.ՈՈՐ Է.ԼԷ ՏՈՈՆ·

Arbitrăto, *sm. arbitrage*, m. գաւառատն· գնաբա-ՏԹիւն գաւառատրի· Խ.լ.ոՏ ոգեն Խ.ՈՈլ.ըՈՈ·

Arbitratóre, trice , *s. arbitre*. միջնորդ· գաւառատր· Ի.ՐաւաՐաւր· գնաբող· Գ.ոՈՆ.Ը· Խ.ՈՐ.ՈՈլ.Ի· լ.ԷէլՈՐ Ոէ.ՈՏ· ո.ՐՐ.ՈՏԷ ԴՈՈլ.ՈՈՆ Հ.ոՓՏ·

Arbitrio , *sm. volonté*, f. *2. caprice*, m. *fantaisie*, f. կամք· միտք· Է· չօՐ.ՈՐ.ՈՈ ՏԹիւն· Հ.ՈՈՆ.ոՐ· բ.ոՐ.ՈՐ Ի.ՈՐ.ՈՈՐ· բ.ոՐ.ոՐ Էշ.ՈՈ· *2.* գ.ՐՐ.ՈՈ· Է.ԼԷ·

Libero —, *libre arbitre*. ազատաՏԹիւն· ա.ՈՈՐ.Ի.ՐաւաՏԹիւն· գնաբաՏԹիւն· Ի.ՈՈՐ.ՈՈՐ· Է.ՐՈՈՐ.Ի.ՈՈՐ· Ո.ՈՈՐ.ՈՈՏ·

Arbitro , *sm. arbitre*, *juge*, m. միջնորդ· գաւառատր· Ի.ՐաւաՐաւր· Ի.ալ.ըՈՈՐ· Գ.ոՈՆ.Ը· Խ.ՈՐ.ՈՈլ.Ի· լ.ԷէլՈՐ Ոէ.ՈՏ· Ո.ՐՐ.ՈՏԷ ԴՈՈլ.ՈՈՆ Հ.ոՓՏ·

Arborăto , a. *a. garni d'arbres*. անկոխա-լի Ծաղկի· Ո.ՈՈլ.ՈՐ.Ի.ՈՈՐ Ֆ.ՈՐ.ՈՈ· Ֆ.ՈՈՆ.Ի.ՈՈՐ·

Arbore, *sm. arbre*, m. Ծառ· Ո.ՈՈլ·

Arborèto , *sm. lieu planté d'arbres* , m. գրաՏԹ· գաղաառատն· * Ծառատառն· Ո.ՈՈլ.ԼԷՈՐ· Ո.ՈՈլ Ծ.ՐՈՈՐ·

Arboscello, *sm. arbrisseau*, m. Ծառ փաղ-ՏԹ.ոՐ· Ո.ՈՈլ.ՏԷՈՐ· ա.Ի.ՈՈՐ.ՈՈՏ·

Arbuscella , *sf.* ǁ *vigne qui monte sur des ar-*

Arbuscèllo , *sm.* ǁ *bres*, f. *սրեՏք՝ սրդ բա-բուՏ.ՈՈՐ գաոՏն մաՏն գՏ.ոաղ.ՈՐ· Ո.ՈՈլ Է.ալ.Ի.ՈՈՐ Ո.ՈՐ.ՈՏԷ Ո.ՈՈլ.ՈՈՐ·

Arbùsto, *sm. arbuste*, m. Ծառ փաղ· ՏԹ.ոՐ· Ո.ՈՈլ.ՏԷՈՐ· Ֆ.ՈՈՏ·

Arbùto , *sm. arbousier*, m. Ծառ Ֆ.ոՐ· *2.* Ծառ ՏԹ.ոՐ.ոՐ Ծառ· Ֆ.ՏՈՈ Է.Ի.ՈՈՐ Ո.ՈՈլ.ԼԷ·

Arca, *sf. arche*, f. *coffre*, m. *2. tombeau*, m. սրկղ· տապան· *2.* սրկղ· ՀԼԷՓ· գ.ՈՐ.Ի.ՏՈՈՆ· Ո.ՈՈՏ· *2.* Է.ԼԷՐ· ՈՏ·

— di Noè, *l'arche de Noé*. սրկղ ագՐէ.ՐՈՈ տա-պան Նոյի· Ի.Ի.ՈՈՐ Ոլ.ՈՏ·

Arcaccia, *sf. vieux coffre*, m. սրկղ Հին· Է.ոՏ· Ֆ.Ի.ՈՈ· Ո.ՈՈլ.Ի·

Arcadóre, *sm. archer*, m. *2. trompeur*, m. Ի.ՈՈՏ.ՈՈՐ.Ի· ա.Ի.ՈՈՐ.ՈՈՏ· *2.* Է.ԼԷՐ.ՈՈՐ· գ.Ի.ՈՈՐ· Ի.Ի.ՈՈՐ.ՈՈՏ· *2.* ա.ՈՈՏ.ՈՈՐ.Ի· Ի.ՈՈՐ.Ի.ՈՈՐ.Ո.ՈՈՏ· Ի.ՈՈՐ.ՈՈՏ· Հ.Ի.Ի.ՈՈՐ.Ի·

Arcaismo, *sm. mot vieilli*, m. Հին ինչ Ի.Ի.ՈՈՐ· պարՏԹ բանիդ· Հին Ե.Ւ Էաղ.ՈՈՏ.ալ· ա.ՈՈՏ.ՈՈՐ· բան· Է.ՈՏ Է.Ի.Ի.ՈՈՐ.ՈՏ· Է.ՈՏ Ի.Ի Է.ՈՏ· Ի.ՈՈլ Է.ՈՈՐ·

Arcàle, *sm. arc, cintre*, m. կամար Հ.ՈՈՐ.ա.Ծ.ոՂ· պաՏի· ՀԷՈՐ Ի.Ի.ՈՈՐ·

Arcàme, *sm. squelette*, m. *carcasse*, f. ոս-կ.ՈՈՐ.ՈՈՐ· Ի.ՈՈՏ.ՈՈՐ.ՈՈՏ ոՏԹ.ոՐ· գ.Ի· Ի.ՈՈՐ Ի.ՈՈՐ· Է.ՈՈՐ.Ի.ՈՈՐ· Է.ՈՈՏ·

Arcanamente, *av. secrètement*. գաղտ· Է Ծաղկի· Է.ՈՈՐ.ՈՈՏ· Ո.ՐՐ.ՈՈՏ· Ի.ԼԷՐ.ՈՈՐ Հ.ՈՈՐ.ՈՈՏ.ՈՈՐ Ի.ՈՈՐ.ՈՈՐ·

Arcàngelo, *sm. archange*, m. ՀրէշտաՏԹ.ոՆ· Գ.ոՏ Ի.ՈՈՐ·

Arcano , a. *a. mystérieux*, *se. caché*, *e. խորհրդական· Ծաղկի· գաղտնի· Ի.ԼԷ· Հ.ՈՈՏ· Ո.ՐՐ.ՈՏԷ· Խ.ՈՐ.ՈՈՐ· Հ.ՈՈՏ·

— *sm. mystère*, *secret*, m. խորհրդ.ոՐ· գաղտնիք· Ծաղկի.ՐՐ· Ո.ՐՐ·

Arcàre , *va. darder une flèche*. *2. tromper*. Ծ.ԼԷաՏ.ՈՐ Ի.ՈՈՐ.Ի· *2.* Է.ՈաՐ.Ի· Ո.ՈՆ Ի.ՈՈՐ· *2.* Գ.ոՐ.Ի.ՈՈՐ·

Arcàta , *sf. trait d'arc*. *2. coup d'archet*, m. գ.ՈաՏ.ոՐ· *2.* գ.ՈՐ.ՈՈՐ· Հ.ՈՈՐ.ՈՏ Կ.ՈՈՐ.ՈՈՐ· ոՏ Ո.ՈՐ.ՈՏ Ո.ՈՏ.Ի.ՈՈՐ· *2.* Ո.Ի.ՈՈՐ Ի.ՈՈՐ.ՈՈՐ.Ի.ՈՈՐ·

Tirar in —, *tirer les vers du nez à qu.* ոքաՏ բանս ի բերանոյ· ա.Ի.ՈՈՐ.ՈՈՏ Ի.ՈՈՐ.ՈՈՐ· Վ.Ի.ՈՈՐ·

Arcàto , a. *a. courbé en arc*. կամաքանեւ· բ Ձեւ· ոգեղած· կոր· Ծ.ոՂ.· Խ.ոՂ Ե.ՈՐ.Ի· Է.ՈՐ.Ի· Խ.ոՂ Լ.Ի.Ի Է.ՈՐ.Ի·

Arcatóre, *sm. archer*, m. *2. trompeur*, *fourbe*, m. ոգեղաՏ.ոՐ· *2.* Է.ՈաՐ.Ի.ՈՐ· Ի.ՈՈՐ.Ի.ՈՈՐ· *2.* Ո.ՈՈՏ.ՈՈՐ.Ի· Հ.Ի.Ի.ՈՈՐ.Ի·

Arcàvola, *sf. trisaïeule*, f. ՀաՏի ՀաՏ.ոՆ Կաղ ՀաՏ.ոՏ· ոՏ.ՈՈՐ.Ի.ՈՈՐ Ի.ՈՈՐ.ՈՈՐ Ի.ՈՈՐ.ՈՈՐ·

Arcàvolo, *sm. trisaïeul*, m. ՀաՏ ՀաՏ.ոՏ Կաղ ՀաՏ.ոՆ· ոՏ.ՈՈՐ.Ի.ՈՈՐ Ի.ՈՈՐ.ՈՈՐ Ի.ՈՈՐ.ՈՈՐ·

Archeggiàre, va. *arquer*. ոաՆել Ի.ՈՈՐ· գա-գՆ.ոՐ· կամաքաՆեւ· գ.ՈՈՏ.Ի· Խ.ՈՈլ Է.ՈՈՏ·

Archètipo , *sm. modele* , m. ա.ՈաՏ.ՈՈՐ.Ի· գաղՆ.ոՐ· օրինակ· Ո.ՈՈլ· Ի.ՈՈՏ· Ո.ՈՈՏ.Ի.ՈՈՐ· գաղՆ.ոՐ· օրինակ· Ո.ՈՈլ· Ի.ՈՈՏ· Ո.ՈՈՏ.Ի.ՈՈՐ·

Archettino , *sm. petit arc*, m. փոքրիկ ա-գՆ.ոՐ· ո.Խ.Ի.ՈՈՐ Խ.ոՂ·

Archètto , *sm. petit arc*, m. *2. archet*, m. փոքրիկ ոգեղ· *2.* Կաղ.ՐՈՈՐ.ոՐ· ո.Խ.Ի.ՈՈՐ Խ.ոՂ· *2.* Է.ՈՐ.Ի· Ո.ՈՈՏ.Ի·

Archiàtro, *sm. premier médecin*, m. ա.ՈաՏ.ՐՆ· գ.ՈՈՏ.ոՐ բ.ՈՐ.Ի.ՈՈՐ· Ի.ՈՈՐ.ՈՈՐ· Ի.ՈՈՐ.ՈՈՏ Ի.ՈՈՐ.ՈՈՐ· Է.ՈՈՏ Ի.ՈՈՐ.ՈՈՐ·

Archibugiàre, *va. arquebuser*. Հարիաննէ.լ

Archibusàre , ǁ *sm. arquebusier*. Հրացանաւոր· Ի.ՈՆ· Ֆ.Ի.ՈՈՐ.Ի· Ո.ՈՈՏ.Ի.ՈՈՐ· Ո.ՈՈՐ.ՈՈՏ·

Archibugiatùra , ǁ *sf. coup d'arquebuse*, m. Հրացանաւոր գ.ՈՈՐ.ՈՈՐ· Ի.ՈՈՐ.ՈՈՐ Ո.ՈՈՐ.ՈՈՏ·

Archibusiàta , ǁ *sm.* Հրացանաւոր· Ի.ՈՈՐ.ՈՈՐ Ո.ՈՈՐ.ՈՈՏ·

Archibugière , ǁ *sm. arquebusier* , m. գ.ՈՈՐ· Ի.ՈՈՐ.ՈՈՐ.Ի· Ի.ՈՈՐ.ՈՈՐ Ի.ՈՈՐ.ՈՈՐ· Ի.ՈՈՐ.ՈՈՐ Ի.ՈՈՐ.ՈՈՐ·

Archibusière , ǁ *sm. fusil*, m. *arquebuse*, f. Հրա-

Archibuso , ǁ *sm.* Հրացան գ.ՈՈՐ· Ի.ՈՈՐ.ՈՈՐ· Ի.ՈՈՐ.ՈՈՐ Ի.ՈՈՐ.ՈՈՐ·

Archibusièra, *sf. meurtriere*, f. Ձակ գնդ ոգ ոգեղ.ՈՐ Հրացանաւոր· Ո.ՈՈՏ.ՈՈՐ Ի.ՈՈՐ.ՈՈՐ· Ի.ՈՈՐ.ՈՈՐ Ի.ՈՈՐ.ՈՈՐ Ի.ՈՈՐ.ՈՈՐ·

Archicello, *sm. petit arc*, m. փոքրիկ ոգեղ· ո.Խ.Ի.ՈՈՐ Խ.ոՂ·

Archimandrita , *sm. chef du troupeau* , m. *2. lg. évêque*, m. ՀաՏ.ոաՐՈՈՐ· գ.ՐՈՈՏ.ոՐ· ա.ՈաՏ.ՈՈՐ· գ.ՈՈՏ ՀաՏ.ոՏ· *2.* Հ.ոՈՈՏ.ոՐ.ոՐ· Խ.ոՂ.ոՐ.ոՐ· Ի.ՈՈՐ.ՈՈՐ· Ի.ՈՈՐ.ՈՈՐ· Է.ՈՈՏ.ոՐ.ոՐ· Է.ՈՈՏ.ոՐ.ոՐ·

Archipenzolàre, va. (prendere il piombo)

niveler. Հարթել, յարմել կարիքը. Ինչ-ոք իւր հողը հարթէ. ահ-ոք իւրինչ.

Archipenzolo, sm. niveau des maçons, m. կարիքն հիւսանց. ահ-ոյր իւրոյ-ոք.

Archisinagógo, sm. (capo della sinagoga) chef de la synagogue, m. իշխան ժողովարանի. ժողովարապետ. ծերաւոյ դասուց. ծառայ դասուց.

Architéllo, sm. petit arc, m. փոքրիկ ազեղն. ահ-ոյ-ոց ի-ոյ.

Architettáre, va. donner le plan d'un bâtiment. Նկարել զարհեստ գիտութեանց. գծել զնկարն ըստ ուրոյն. ընդ-ոյ-ել.

Architettóre, sm. architecte, m. Տարապետ.

Architétto, (գործ չինողաց. գործ. ի-ոյ.

Architétto, (a, a. d'architecture. Տարապետական. Ի գործս չինողաց.

Architettónico, գործական. ճիւղ ճարտարութեան.

Architettúra, sf. architecture, f. Տարապետութիւն. չինողութիւն. գործ. ոյ.

Architráve, sm. architrave, f. սիւնակազմ գէս. խոյակի. վերինամասին. ահ-ոյ-ի ի-ոյ.

Archiviáto, a, a. enregistré, e. արձանագրեալ. ահ-ոյիւերի ներքոյ. գոյս ըստ-ոնմանէ. մատենի.

Archívio, sm. archives, f. pl. գիրան. ահ-ոյ-ի ի-ոյ.

Archivista, sm. archiviste, m. գիրանապան. ահ-ոյիւրոյ-ոց. ահ-ոյիւրոյ-ոն հ-ոյ-ոց. հ-ոյ-ոյ-ոց գ-ոյ-ոյ-ոց.

Arcibéllo, a, a. très-beau. վայելուչ. գեղ-ոյ. ազ-ոյ-ոց ի-ոյ.

Arcibenissimo, av. extrêmement bien. բարւոյ յոյժ. ազ-ոյ-ագոյն. ի-ոյ ի-ոյ.

Arcibestiále, a. très-brutal, e. յոյժ անասնական. ի-ոյ հ-ոյ-ոյն, հ-ոյ-ոյ-ոն.

Arcibricconе, sm. franc coquin, m. գլուխ անաւրէնից. յոյժ-ոյ. ապիրատ. ընչիրն-ոյ ի-ոյ. ի-ոյ-ոց գ-ոյ-ոյ.

Arcicónsolo, sm. premier consul, m. առաջին դռնապետ. Հիւպատոս. գ-ոյ. ի-ոյ-ոյ-ոց.

Arcicorredáto, a, a. très-bien équipé, e. յոյժ կազմեալ. Հանդերձեալ. ի-ոյ ի-ոյ-ոյ-ոյ-ոց.

Arcicotále, sm. babouin, m. անճառնի կապիկ. ապ կապիկ. ահ-ոյ գ-ոյ-ոյ-ոյ-ոց.

Arcidiaconáto, sm. archidiaconat, m. առաջ սարկաւագութիւն. գ-ոյ. ահ-ոյ-ի ի-ոյ.

Arcidiácono, sm. archidiacre, m. սրբիգիա-կոնոս. առաջ սարկաւագ. գ-ոյ. ահ-ոյ-ի ի-ոյ-ոյ-ոյ-ոց.

Arcidivino, a, a. très-divin, e. առաջ-ագէն. առաջ-ագնական. ի-ոյ-ոյ-ոյ. ի-ոյ-ոյ-ոն.

Arcíduca, sm. archiduc, m. տէրունի. ի-ոյ-ոյ-ոյ-ոց. ի-ոյ-ոյ-ոյ ի-ոյ.

Arciducáto, sm. archiduché, m. իշխանութիւն տէրունի. ի-ոյ-ոյ-ոյ-ոյ-ոյ-ոյ. ի-ոյ-ոյ-ոյ ի-ոյ-ոյ-ոյ.

Arciduchéssa, sm. archiduchesse, f. կին տէրունի. ի-ոյ-ոյ-ոյ-ոյ-ոյ ի-ոյ-ոյ-ոյ.

Arcieloquentissimo, a, a. très-éloquent, e. Տարապարտան յոյժ. բանիգան. ի-ոյ-ոյ. ի-ոյ-ոյ-ոյ ի-ոյ-ոյ. ի-ոյ-ոյ. ի-ոյ-ոյ-ոյ-ոյ-ոյ.

Arciére, (sm. archer, m. աղեղնաձգ.

Arciéro, (ողնա.

Arcifanfanáre, vn. se vanter. չառեսակ. պարծել. ինձարանել յոյժ. ի-ոյ-ոյ-ոյ-ոյ. ի-ոյ-ոյ-ոյ. ի-ոյ-ոյ ի-ոյ-ոյ-ոյ.

Arcifánfano, a, a. hâbleur, euse. չառասխօս. անապատ. ինձարան. ի-ոյ-ոյ-ոյ-ոյ. ի-ոյ-ոյ-ոյ-ոյ.

Arcifondatóre, sm. premier fondateur, m. առաջին Հաստատիչ. իւր ինքն ի-ոյ-ոյ. գ-ոյ-ոյ-ոյ-ոյ.

Arcigiullare, sm. homme très-bouffon, m. 2. joueur de gobelets, m. խեղկատակ. Տաղասան. 2. Ճեղեռանս. Հա-ի-ոյ-ոյ-ոյ 2. Հ-ոյ-ոյ-ոյ-ոյ.

Arcignamente, av. rudement, de mauvais œil. խոտո. չարաչարի ինձանի. ընդ անամիս (Տեսիլ). ի-ոյ-ոյ. ի-ոյ-ոյ-ոյ-ոյ. ի-ոյ-ոյ.

Arcignezza, sf. rudesse, aigreur, f. խոտո-ի-ոյ. գառնաձի-ոյ. գառնաձի-ոյ-ոյ. ի-ոյ-ոյ-ոյ. ի-ոյ-ոյ-ոյ. ի-ոյ-ոյ-ոյ.

Arcigno, a, a. rude, aigre. խոտո. բարկ-ոյծ. գառն. գառնաձի. ի-ոյ-ոյ. ի-ոյ-ոյ. ի-ոյ.

Arcimaestóso, a, a. très-majestueux, se. ահ-ոյ-ագոյ-ագոյն. Տիտանապագոյն. հ-ոյ-ոյ-ոյ-ոյ. ահ-ոյ-ոյ-ոյ.

Arcimaéstro, sm. excellent maître, m. առ-ոյ-ոյ-ոյ.

Arcimastro, (առաջի քաջ. Հրեշտակ. վարագոյնս. ի-ոյ ոյ-ոյ. ի-ոյ-ոյ-ոյ ի-ոյ-ոյ.

Arcimentire, vn. mentir effrontement. առաջ անամօթի-ոյ-ոյ. ի-ոյ-ոյ-ոյ-ոյ-ոյ. ի-ոյ-ոյ-ոյ-ոյ-ոյ. ի-ոյ-ոյ-ոյ-ոյ-ոյ.

Arcionáto, a, a. sellé, e. Հաձուսալ. ի-ոյ-ոյ-ոյ-ոյ.

Arcióne, sm. arçon, m. գուձիք Թամբի. 2. Թամբ. Տաձիս. ի-ոյ ի-ոյ-ոյ. ի-ոյ-ոյ-ոյ ի-ոյ. 2. ի-ոյ. ի-ոյ. ի-ոյ.

Arcipánca, sm. premier banc, m. առաջին բազմանիւն. իւր ի-ոյ-ոյ.

Arcipélago, sm. (mare egeo, o qualunque altro mare sparso di scogli) archipel, m. եգեան Ցանիսապատ. Լցեալ ծով. ապրիկեպագոս. ի-ոյ-ոյ-ոյ ի-ոյ-ոյ. գ-ոյ-ոյ-ոյ-ոյ. ի-ոյ-ոյ-ոյ-ոյ. ի-ոյ-ոյ-ոյ-ոյ. ի-ոյ-ոյ-ոյ-ոյ. ի-ոյ-ոյ-ոյ-ոյ.

Arcipoétа, sm. prince des poètes, m. գլուխ դուռնապետ. ի-ոյ-ոյ-ոյ-ոյ.

Arcipoltróne, sm. très-lâche, m. Տղայ յոյժ-ոյ. ընչիրն ի-ոյ-ոյ. ի-ոյ-ոյ-ոյ. ի-ոյ-ոյ-ոյ-ոյ. ի-ոյ-ոյ-ոյ-ոյ-ոյ.

Arcipresso, sm. (albero) cyprès, m. Նոճի. ի-ոյ-ոյ.

Arcipresbitерáto, (sm. archiprestýtérat, m. (պատի. երիցապետ. ի-ոյ-ոյ-ոյ-ոյ-ոյ-ոյ

պետական ։ Եպիսկոպոսական իշխանություն ։ Պետերբուրգի ։ Հոգևոր դասը ։ Հոգևոր հաստատություն ։

Arcivescovále, a. archiépiscopal, m. արքեպիսկոպոսի ։ Հոգևորական ։ Պետերբուրգի պատրիարքական ։

Arcivescovo, *sm.* archevêque, m. եպիսկոպոսապետ ։ արքեպիսկոպոս ։ Հոգևորական ։ Պետերբուրգի ։ Հոգևոր ։

Arco, *sm.* arc, m. arche, f. 2. voûte, f. աղեղ ։ 2. կամար ։ Խոյ ։ Քառ ։ Թաղ ։ 2. Թաղ ։

— trionfale, *arc de triomphe.* կամար յաղթութեան պատանու պերճութ ։

Arcòa, *sf.* alcove, f. խորշ միոյ անկողնոյ ։ Քառ ։ Խորշ ։

Arcobaleno, *sm.* arc-en-ciel, m. աղեղն երկնից ։ Ծիածան ։ * Տիրամարդ գոտի ։ Ալտիկ ։ (Երկնքի աղեղ) ։ Քառ ։ Քառ ։ Աղեղ ։ Ծիածան ։ Աղեղն երկնքի ։

Arcolajo, *sm.* dévidoir, m. գործի մանելոյ ։ * Կարժան ։ * Տաղտկ ։ Եղերք ։

Arconcéllo, *sm.* petit arc, m. աղեղն փոքրիկ ։ Աղեղ ։ Խոյ ։

Arcone, *sm.* grand arc, m. աղեղն մեծ ։ Աղեղ ։ Խոյ ։

Arcónte, *sm.* (magistrature in Atene) *archonte,* m. արքոնդէս ։ իշխան աթենացոց ։ Թեմ ։ Ալտրեն ։ Աղեղ ։ Երկնի ։

Arcoreggiáre, *vn.* roter, ղղումբել ։ Երկրիլ ։ Ղռնդալ ։ Երկրիլ ։

Arcuato, a, a. arqué, courbé, e. կամարաձեւ ։ կոր ։ Խոյ ։ Աղեղ ։ Եղեր ։ Աղեղնաձեւ ։

Arcúccio, *sm.* archet, m. կամար, կամարաձեւ գործի ղրղոցոյ ։ Աղեղ ։ Աղեղնի ։

Ardènte, a. ardent, e. 4. vif, ve. 5. amoureux, se. վառեալ ։ բորբոքեալ ։ Շրջակալեալ ։ Ջերմեռանդ ։ 2. արիւն ։ Արիւնոտ ։ 3. բուռն ։ սաստիկ ։ սաստկացեալ ։ անդադրին ։ 4. Եռացեալ ։ Ջերմեռնդիր ։ Կայսառատիր ։ * կրակոտութ ։ 5. վառեալ բորբոքեալ սիրով ։ սիրոյ ։ ցանկալեաւ ։ յօժարեալ ։ Եռանդեալ ։ Եռանդուն ։ Ուժեալ ։ Ջերմեռանդ ։ Ուժեղ ։ Սիրելի ։ 2. Եռեալ ։ Պահանջ ։ սաստկեալ ։ 3. Սիրելի ։ Ցանկալի ։ Ջերմեռանդ ։ 4. Ուժեղ ։ Ջերմեռանդ ։ Ուժգին ։ Ուժգնեալ ։ Ուժգնելի ։ Ներկելի ։ Ներկոտ ։ Ներկեալ ։ 5 — ուժեղ ։ Ուժգին ։ Ուժգնելի ։

Cavallo —, *cheval fougueux.* երիտասարդ ամենի ։ կամակոր ։ Ուժգին ։ Ներկելի ։ Ներկոտ ։

Ardentello, a, a. un peu ardent, e. փոքր մի ջերմ ։ Ջերմ ։ Եռեալ ։

Ardentemente, *av.* ardemment. բորբոքելով ։ եռանդեալ ։ Ջերմեռնդիր ։ բուռն ։ սաստիկ ։ յոյժ ։ Հոգևորի նման ։ Ներկելի նման ։ Ուժգնի նման ։

Ardenza, *sf.* grande chaleur, f. Ջերմեռնդիրութիւն ։ Ջերմ ։ Ուժգնի ։ Հոգևորի ։ Ներկելի ։ Ուժգնի ։

Ardere, *va.* enflammer. Հրկէզ ։ Հրձիզ առնել ։ սիրել ։ Ջերմ ։ 2. վառել ։ բորբոքել ։ Եռացնել ։ Հոգի տալ ։ 2. Ջերմեռնդիրացնել ։ Ներկելի ։ Ներկոտ ։

— *vn.* s'enflammer. սիրելիանալ ։ Ներկանալ ։ սուրբել ։ 2. վառել ։ բորբոքել (սիրով) ։ Եռանդել ։ 2. Ջերմեռնդիրանալ ։

Ardiglióne, *sm.* ardillon, m. երկաթի ապեակ ։ Ներկոտ ։ Ներկելի ։ Ներկոտ ։

Ardimento, *sm.* hardiesse, assurance, f. courage, m. յանդգնութիւն ։ Համարձակ կամքութիւն ։ քաջասիրութիւն ։ Ջերմ ։ Ներկելի ։ Ներկոտ ։

Ardimentoso, a, a. hardi, e. courageux, se. յանդուգն ։ Համարձակ ։ քաջասիրտ ։ արիքաջ ։ Ներկելի ։ Ներկոտ ։ Ներկելի ։ Ներկոտ ։

Ardire, *vn.* oser. յանդգնել ։ Համարձակել ։ Ժամել ։ Ժարշել ։ Իշխել ։ Ջերմեռնդիր ։ Խոհեմութիւն ։ Ներկոտ ։ Ներկելի ։ Ներկոտ ։ Ներկելի ։ Ներկոտ ։

— *sm.* courage, m. valeur, f. յանդգնութիւն ։ Համարձակութիւն ։ քաջասիրտութիւն ։ Ջերմեռնդիր ։ Ներկոտ ։ Ներկելի ։

Arditamente, *av.* hardiment, insolemment. յանդգնաբար ։ Համարձակութեամբ ։ անհոգութեամբ ։ Ջերմեռնդիր ։ Ներկելի ։ Ներկոտ ։ Ներկելի ։ Ներկոտ ։

Arditézza, *v.* Ardimento.

Ardito, a, a. hardi, e. յանդգնեալ ։ Համարձակ ։ Ներկելի ։ Ներկոտ ։

Ardóre, *sm.* ardeur, f. désir ardent, m. Ջերմութիւն ։ սուր ։ սաստիկ ։ եռանդն ։ սուրբութիւն ։ 2. սիրաշունչ ։ ցանկութիւն ։ Ներկոտ ։ Ներկելի ։ Ներկոտ ։ Ներկելի ։ Ներկոտ ։ Ներկելի ։ Ներկոտ ։

Ardúamente, *av.* difficilement, *q.* avec peine. բազում աշխատութեամբ ։ Ներկելի ։

Ardúità, *sf.* grande difficulté, f. գժուարութիւն անհնարին ։ աշխատութիւն ։ Ներկելի ։ Ներկոտ ։ Ներկելի ։ Ներկոտ ։ Ներկելի ։ Ներկոտ ։

Árduo, a, a. difficile, dangereux, se. գժուարին ։ Ներկոտ ։ անհնարին ։ Ներկելի ։ Ներկոտ ։ Ներկելի ։ Ներկոտ ։

Ardúra, *sf.* ardeur, f. սրտաեռ ։ կիզումն ։ Եռանդ ։ Ներկոտ ։

Área, *sf.* aire, f. կալ ։ Ներկոտ ։ (Հարթ)

Arena, *sf.* sable, m. 2. amphithéâtre, m. arène, f. աւազ ։ 2. կռուանոց մեծատոհմից ազգասէրց ։ Ներկ ։ ասպարէս ։ բազմ ։ սեանեվոց սեղան ։ Քառ ։ Ներկ ։ ըստ ։ 2. Ներկ ։ Ներկելոյ ներկոտ ։ տրտնջոտ ։ Ներկելի ։ Ներկոտ ։

Arenáceo, a, a. composé de sable. աւազեղէն ։ Քառ ։

Arenário, *sm.* gladiateur, m. *sp.* մեծատոհմի ազգի ։ Ներկոտ ։ Ներկ ։ Ներկ ։ Ներկ ։ Ներկ ։

Arenosità, *sf.* matière sablonneuse. Ներկ լի աւազով ։ Ներկ ։ Ներկ ։

Arenóso, a, a. sablonneux, se. աւազաւոր ։ լի աւազով ։ Ներկ ։ Ներկ ։

Arente, a. aride. չոր ։ Ներկ ։

Areola, *sf.* petite aire, f. կալ փոքրիկ ։ Ներկ ։ Ներկ ։

Areopagità, *sm.* aréopagite, m. արեապագացի ։ աստեղական արեապագոյ ։ արեապագացոց Ներկ պետ տեղի ։ Ներկելի ։ Ներկոտ ։

Areopágo, *sm.* aréopage, m. աստեղ արեապագոյ ։ արեապագոս ։ Ներկ ։ Ներկ ։

Areostático, a, a. aérostatique. պատկանեալ առ գունդն օդով ընդ օդս երթիկ ։ Ներկ Ներկելիներ Ներկոտ ։

Areóstato, *sm. aérostat*, m. գունդ լցուն օդա ջրելեալ. * օդագնաց. հիւծ ի՛ւ-ն-ի-ծ-ո-ւ.

Arfasattello, *sm. homme de néant*, m. այր անարգ. գուգնաբար. հաղիւ, խօ, խօ ա-ա-ծ-ո՛.

Arfasatto, *sm. argoulet*, m. այր անարգ. անպիտան. ա-ւ-ա-ծ, խօ ա-ա-ծ-ո՛.

Arganare, *vn. filer l'or, l'argent avec l'argue.* Ծղրիել զանկին ճանապարհս. ի ծելս ի՛ծելոյ գործել զանկին. ա-ւ-ա-ծ ի՛ւ-ն-ի-ծ-ե-լ ի՛ւ-ն-ի-ծ-ե-լ ի՛ւ-ն-ի-ծ-ե-լ

Argúo, a, a. *ingénieux, se, plaisant, e.* Համեմատ. խնամուած. արիւն. Նուռ եւ նման. Խորհուրդ. Հոգեւոր նկատ.

Argúzia, *sf. bon mot*, m. 2. badinage, m. խնամուած, փայլուն բառ. բառ Աստուածաբանական. խնամուածութիւն. կրկնակ խօսք. Համեմատ. 2. խաղ. խաղալ բառի. արիւնէ. Խորհուրդ. 3. Հեգնութիւն. նշան.

Aria, *sf. air*, m. օդ. պէս օդի նման. 2. երեսք կերպարանք. դէմք. տեսիլ. 3. երգ. եղանակ երգոյ. գեղեցկութիւն. * Լսական. Հնչիւն. 2. Երեսք. Նիւս. 3. Ձայնի. Հնչիւն. Հնչիւն.

Far castelli in —, *faire des châteaux en Espagne.* գործել բաներ ի նոր աշխարհ եւ ոչ արդեամբ. խորհել զանազան. ոչ ունի. Ինքնին չհոլոր պատրանք. Հնչիւն պիտ ծառանի.

Pigliar un poco d'—, *prendre l'air.* զովանալ. օդի առնել. Հնչիւնանալ. Ջերմանալ.

Batter l'—, *faire une chose en l'air.* գոյն ծածկել. փայլապար գործել. Նոքին, զոլ ըստ.

Favellar in —, *parler en l'air.* անոթ բարբառել. պճոնով. Նոքին պճոնով.

Ariáccia, *sf. mauvaise mine*, f. դէմք տգեղ եւ պատկառելի. Ջերմանալ. Ջերմանալ.

Arianismo, *sm. arianisme*, m. աղանդ, տգիտութիւն արիանոսաց. Ջերմանալ Նոքին.

Aridamente, *av. sechement.* ցամաքութեամբ. Ջերմանալ.

Aridezza, Aridità, Aridítade, *sf. aridité, secheresse*, f. ցամաքութիւն. չորութիւն. Ջերմանալ. Նոքին. Նոքին. Նոքին.

A rído, a, a. *aride, sec, he.* չոր. ցամաք. երկար. Ջերմանալ. Նոքին. Նոքին. Ջերմանալ.

Arieggiáre, *sm. avoir l'air de qn.* Նմանել. ունել. ընկալ. գնդանութիւն. Ինքնին Նոքին. Ինքնին Նոքին.

Ariénto, *sm. argent*, m. արծաթ. Ներկ.

Arietare, *va.* frapper avec le bélier. Հարկանել. բանել խոյով. Ներկանել նէ Ներկ. Ներկ.

Ariéte, *sm. bélier*, m. խոյ. 2. խոյ (աստեղաստղ). 3. խոյ. մանգղոն. Ներկ. 2. Ներկ. Հնչիւն. 3. Ներկանել.

Arietta, *sf. ariette*, f. ցոյգ. երգ. Նուագ. Ինքնին. Հնչիւն.

Ariettina, *sf. petite ariette*, f. երգ Հնչիւնաւոր. Ներկ. Ինքնին.

Arimmética, *sf. arithmétique*, f. Համարգութիւն. * Թուաբանութիւն. Ներկ Ներկ. Հնչիւն.

Aringa, *sf. hareng*, m. 2. harangue, f. փոյթ Ներկ. ապ Ներկ. 2. Նուագ. բան. խօսք. Տրապարակաւոր ներկ. * աստեղաբանութիւն. ներկ պատրանք. 2. Ներկ. Ինքնին.

Aringamento, *sm. harangue*, f. աստեղաբանութիւն. Նուագ. խնդրանք Ներկ. Ներկ. Ներկ. Ներկ.

Aringare, *va.* haranguer. Տրապարակաւոր լինել. Տրապարակաւորել. * աստեղաբանել. Ներկ. Ինքնին Ներկ. Ներկ. Ներկ.

Aringatóre, *sm. harangueur, orateur*, m. ար Տրապարակաւոր լինի. * աստեղաբան. Ներկ. Ներկ.

Aringhiera, *sf. tribune aux harangues*, f. 2. harangue, f. ներկ. աստեղ. * ամպիոն. 2. բան. խօսք. աստեղաբանութիւն. Ներկ. 2. Ինքնին. Ներկ.

Aringo, *sm. lice, chaire*, f. barreau, m. 2. tournoi, m. 3. harangue, f. պիտան. գաչ. ներկ. 2. Ներկանական խաղ. Նոքով խաղ. 3. բան. Նուռ. Տրապարակաւորութիւն. աստեղաբանութիւն. Ներկ. Ներկ. 2. Ներկ. Ներկ գլուխ. 3. Ինքնին. Ներկ.

Ariolo, *sm. devin*, m. խոհ. Ձայնական, քաւ գեայ. կիւս. ըղձապատում. Ներկ. Ներկ. Ներկ.

Ariona, *sf. air noble*, m. Ներկ. ազնուական երգոյ տեսիլ. Ներկ. Ներկ. Ներկ.

Ariône, *sm. héron*, m. արաւիղ. Ներկ Ներկ. Ներկ.

Arioso, a, a. *qui est en bel air, éclairé. 2. fantasque.* 3. *jolie, gracieux, se.* զովՀով. Նմանութ. 2. բարեպատրաստ. ցանկանաստեղծ. արդարակ. 3. գեղեցիկ. փայլուն. Ներկ Ներկ. Ներկ Ներկ. Ներկ. 2. Ներկ. Ներկ. Ներկ. Ներկ. Ներկ. 3. Ներկ. Ներկ.

Giorno —, *jour clair et serein.* աւր պարզ եւ պայծառ. Ջեր. Ներկ Ներկ.

Arismética, *sf. arithmétique*, f. Համարգութիւն. * Թուաբանութիւն. Ներկ Ներկ.

Arismético, *sm. arithméticien*, m. Համարգ.

Arismétra, *s. pop.* * Թուաբան. Ներկ Ներկ.

Arista, *sf. filet de cochon*, m. 2. barbe de l'épi, f. Ներկ Ներկ Ներկ. 2. բիւր. Ներկ Ներկ. Ներկ. 2. Ներկ.

Mangiar l' — lessa, *faire en dépit de.* գործել ընդ Հակառակս. ընդ Հակառակս Ներկ. Ներկ. Ներկ Ներկ. Ներկ Ներկ.

Aristárco, *sm. aristarque*, m. աննման գաղափար. գաւազ. քննիչ. Ներկ Ներկ. Ներկ Ներկ.

Aristocrático, a, a. *aristocratique.* ազնուականաց վերակացութեան. ներկ Ներկ.

Aristocrazia, *sf.* (governo de nobili) *aristocratie*, f. ազնուականաց վերակացութիւն. Ներկ Ներկ. Ներկ Ներկ. Ներկ Ներկ.

Aristodemocrático, a, a. *aristodémocratique.* ազնուականաց եւ ընկերակցականաց վերակացութեան. ներկ Ներկ Ներկ Ներկ. Ներկ Ներկ.

Aristodemocrazia, *sf.* (governo nel quale il popolo ha qualche parte coi nobili) *aristodémocratie*, f. ազնուականաց եւ ընկերակցականաց վերակացութիւն. ներկ Ներկ Ներկ Ներկ. Ներկ Ներկ.

Aristolocchia, Aristológia, *sf.* (pianta) *aristoloche*, f. գազանգ. Ներկ Ներկ. Ներկ Ներկ.

Aristotélico, a, a. *d'Aristote.* Արիստոտելի. Արիստոտելեան Ներկ.

Aristula, *sf. petite arête*, f. մանր բիւր. Ներկ Ներկ. Ներկ Ներկ.

Aritmética, *sf. arithmétique*, f. Համարգ.

դատիճն. * ի՛մաստասիրութիւն. բանաւոր. խելք ունալ։

Aritmetica, *sm.* arithméticien, m. համարողական տեսութիւնը. բանաւորիչ։

— a, *a.* arithmétique. համարողական. խելք բանաւոր հանճար։

Aritmo, *sm.* nombre, m. ի՛մ. թուիչ։

Arlecchino, *sm.* arlequin, m. հայիւն. ֆարթիզան. մոխրոտ։

Arlotto, *sm.* glouton, m. 2. mal propre, m. շատակեր. պղտոտիչ. 2. ագահ. գարշուհաւատ. ֆարսա. կոխան. 2. անօթի. ախորժակաւոր։

Arma, *sf.* âme, f. 2. armes, f. pl. հոգի. 2. զէն. հան. 2. սիւն։

Armaccia, *sf.* mauvaise arme, f. զէն անպիտան. ֆէնոս սիւն։

Armacollo, *av.* en bandoulière. ուս ընդ ազնուի արկեալ. խաղողական. կռնակ. հասիլ. վերի։

Armadiaccio, *sm.* mauvaise, vieille armoire, f. վատ|ոի, հին պահարան. ֆենոս. խոտ տօշոտ։

Armadino, *sm.* petit armoire, f. պահարան փոքրիկ. տօշոտիչ։

Armadio, *sm.* armoire, f. պահարան. տօշոտ։

Armadione, *sm.* grande armoire, f. պահարան մեծ. պիւռնո տօշոտ։

Armadura, *sf.* armure, f. զրահ. կազմած. զէն. զարդ. սպառազինութիւն. ղբահ. ֆէնէ ըեան. մինոսկոնո. ֆեղոն. ֆոռոսի։

Armadurétta, *sf.* armure légère, f. զրահ փոքրիկ. ոսկրտ։ ղբահ։

Armajo, } *sm.* armurier, m. հարուսպա-
Armajuólo, } պան զինուց. սիլոնճը. ֆեղոնիչ։

Armamentario, *sm.* arsenal, m. զինանոց զինու. տաւեր. * զինապան. ֆեղոնիչոնի. սիլոն խանը։

Armamento, *sm.* appareil, préparatif de guerre, m. զէն. սպառազինութիւն. կազմած. պատրաստութիւն մարտի. ֆոնիլիմը. ֆեղոնիմ. ապ ֆեղոնիթ։

Armare, *va.* armer. սպառազինել. վառել ի զէն եւ ի պատերազմ. սիլոնիմոզոմոռ. սիլոն ֆոռոսիմոզ։

— una nave, équiper un navire. կազմել, տնդրտնել գնաց. ոճոնիմոզ. ոռ ինդի ֆոռոսիմոզ։

— *vn.* endosser, prendre les armes. սպառազինել. վառել. կազմել. պատրաստել. սիլոնիմոզ. սիլոն ապ։

Armarsi, *vp.* s'armer, se munir. սպառազինել. վառել. զէն առնուլ. զգենուլ. կազմել. սիլոնիմոզ. սիլոն ֆոռոսիմոզ։

Armário, *sm.* armoire, f. պահարան. տօշոտ։

Armata, *sf.* armée, f. 2. flotte, f. բանակ. զօրք. 2. նաւատորմիղ. նաւահանգիստ տորմիղ. նաւաց. օշոռ. 2. ոճոնիմոռ. ոճոնիմոռ ոճոնիմոռ։

Armatamente, *av.* avec les armes à la main. զինուբ. զէն ի ձեռն. սպառազինութեամբ. ֆէռ ոռ սիլոն. սիլոնիմոզոմոռ. սիլոն ֆոռոսիմոզ։

Armatélla, } *sf.* petite armée, f. 2. petite flot-
Armatétta, } te, f. բանակ փոքրիկ. 2. նաւատորմիղ փոքրիկ. ոսկրտ օշոռ. 2. սիլոնտ ոճոնիմոռ։

Armatóre, *sm.* armateur, m. առագաստ. սպառազինաւոր. ղէն. 2. նաւ. հինից. ֆոռոռոռ. 2. ֆոռոռոռ ինդի։

Armatúra, *sf.* cuirasse, f. զրահ. ղբահ. սիլոնիմոռ։

Arme, *sf.* armes, f. pl. 2. armoiries, f. pl. զէն. զարդ. կազմած. սպառազինութիւն. 2. նշան տան. ազգատոհմի. սիլոն. ֆոռոռ. ֆոռոռոռ. սիլոն հոռոռ. սիլոն. ֆոռոռոռ ֆեղոռ. 2. ապ ֆոռոռոռ. գիւղերին նիւռոռ. սիլոն ինդի։

Muover l'armi, *déclarer la guerre.* յայտ առնել պատերազմ. ֆակաստ ապ. ֆեղոռ ինդի. սիլոն։

Uuomo d'—, *cuirassier*, m. զրահաւոր. սպառազէն. ղեզծեալ. ֆեղոնիչ. ֆեղոնիմոզոմոռ. սիլոնիզը. սիլոռ։

Esser in —, *être sous les armes.* կալ զանակալ. սպառազինեալ. սիլոնիմոռ. հոռոռոռ. ֆեղոնիդեռ ռոռոռ։

Far d'—, *en venir aux mains.* մարտնչել. մարտ եղեալ կռուիլ. ֆեղոնիդեռ. ռոռոռոռ։

Levarsi ad —, *courir aux armes.* ի զէն ընթանալ. զէն առնուլ. սիլոռ ֆոռոռ։

Armeggeria, *sf.* joûte, f. tournoi, m. մրցումներ զինուց. հրաւանգաք կրճեալ ի զէնս. սիլոռ ոռոռոռ. ռեռոռոռ։

Armeggiamento, *sm.* combat public. մրցումներ զինուց. սիլոռ ոռոռոռոռ. ոռոռոռ։

Armeggévole, *a.* combattant, e. մրցող. պատերազմ։

Armeggiante, } տեղապնդ. ֆեղոնիչոռ. ֆեղոզեղ։
Armeggiare, *vn.* joûter, courrir la bague. 2. fig. balbutier. մրցել զինուց. ընթանալ յասպարիզին. 2. ի ծոյլ ոռվէ. սիլոռ ոռոռոռոռ ոռոռոռոռ. 2. ֆեղոնիչոռ. ոռոռոռոռ։

Armeggiatore, *sm.* joûteur, m. որ մրցի զինուբ. հմուտ ի մրցս. ռեռոռ։

Armeggio, *sm.* combat public, tournoi, m. joûte, f. մրցումներ զինուց. սիլոռ ոռոռոռ։

Armella, *sf.* bracelet, m. պատուհանի. ռեռոռ։

Armellina, *sf.* peau d' hermines, f. մորթի ապիսակ պաղ. ֆոռոռ ոռոռոռ. ռեռոռ։

Armellino, *sm.* hermine, f. ապիսակ պաղ. ֆոռոռ։

Armentário, *sm.* gardien de gros bétail, m. անդեզոզ. ռոռոռ ոռոռոռ. ոռոռոռ ոռոռոռ ոռոռոռ։

Armentário, a, *a.* de bétail. անդուզ. ռոռոռ. հոռոռոռ. ոռոռոռոռ։

Armento, *sm.* troupeau de gros bétail, m. անգեզոզ. նախիր. հատու. կրտսեղ. վոհմակ (ձիոյզոզ). ոռոռ. ոռոռ ոռոռոռ. ռեռոռ. ֆեռոռ. ռեռոռ։

Armeria, *sf.* arsenal, m. զինու. տաւեր. զինանոց. ֆեղոնիչոռ. սիլոնիմոռ։

Armetremendo, a, *a.* terrible sous les armes. սպառազին զինուբ. հեղոնիչոռ. ֆոռոռոռոռ սիլոռ։

Armicella, *sf.* armes de peu de prix, f. pl. անպիտան. զանգիպեալ զէն. սիլոռոռոռ։

Armiéro, a, *a.* guerrier, e. պատերազմող. մարտիկ. ֆեղոզ. ֆեղոնիչոռ. ֆոռոռոռոռ։

Armigero, a, *a.* belliqueux, se. պատերազմասէր. պատերազմող. ֆեղոզ. ֆեղոնիչոռ. ռեռոռոռ։

Armilla, *sf.* bracelet, m. ապարանջան · ակնեղէն ·

Armillàre, *a.* armillaire. մանեկաձեւ · հնէ ո · գնեղէնի պէսէն · առիւծ հնէն ·

Armipotente, *a.* puissant en armes. հզոր զինւոր · զոր պատերազմաս · կարովի · հեռուից հեռվից · ուժով եղէն · հեռուից ·

Armistizio, *sm.* armistice, m. դադար, դուլ ի պատերազմէ · * զինադադար · գնդադարեցնել ·

Armoneggiare, *vn.* concerter. յարձել զրուցանաւ · միաբանել զերգս · հնչելով ·

Armonia, *sf.* harmonie, f. յարձակաց բարբառս · միաբանութիւն երգոց պատճառական · հնչելով · հնչելի · ներդնելի · ուժով · հնչելիք ·

Armoniaco, *v.* Ammoniaco.

Armoniale, *a.* harmonique, harmonieux, *se.* դեղագեղակաց յարձակաց · հնչելիք ·

Armoniato, *a.* *a.* mis en ordre. յարգարեալ · յարձակաց · հնչելիք · հնչելով · գեղագեղ ·

Armónico, { *a.* harmonique, harmonieux.

Armoniόso, { *sm.* յարձակաց · գեղագեղակաց · հնչելիք · հնչելով ·

Armoniosamènte, *av.* harmonieusement. յարձակաց բարբառովք · գեղագեղակաց · հնչելիք · հնչելով ·

Armonizzare, *vn.* produire de l'harmonie. յարձակել զնուագս · յարձակել զնուագս · հնչելիք · հնչելով · հնչելիք · հնչելով ·

Armoràccio, *sm.* raifort, m. բազկ · ծնեղուկ ·

Arnes, *sm.* âne sauvage, m. գիւռ · իշամէզ · իշոյ · հնչելիք · հնչելով ·

Arnesato, *a.* *a.* orné, e. զարդարեալ · կազմեալ · հնչելիք · հնչելիք · հնչելով ·

Arnese, *sm.* meubles, ornements, m. pl. կահ · կարասիք · կազմած · ապրանք · սպասք · հնչելիք · հնչելով · հնչելիք · հնչելով · հնչելիք · հնչելով

Arrantoláto , a, *a. enroué*, *e. ḫirḫiṙiṙ.* ՝ոձ-ած. ՝ծ-ած.

Arrapinato, a, *a. colérique , fatigant , e. բարկասիրտ. դեղատիրտ. ցասկոտ. գժոգակ. ՝ոռ-ած. ՝ոռ-ած. ՝ՆՒՒՆ.*

Arrappare, *va. saisir avec force. յափշտակել. բռնի առնու. ՝ափ-ած. ՝եղ-ած ՝ՀՀ.*

Arrappatóre, *s. voleur*, m. *euse*, f. *յափշտակիչ. գող. ՝ող-ող.*

Arrata, *sf. arrhes*, f. pl. *գրաւ. ՝ՒՐԲԼ. ՝ՒՐ.*

Arrecare, *va. apporter. 2. réduire, engager. առել. բերել. 2. առել ի ՝ետ. առ. ՝ետ. ցոյսդնել. յափշտակել. ըմբռնել. ՝ՒՐ-ՒՒՐ.*

Arrecársi, *vp. acquiescer. 2. s'accommoder. ՝ետ. ՝ետ. ՝ետ. ՝ետ. 2. ՝ետ. ՝ետ. ՝ետ. ՝ետ

կշռաս գնել. ջանդգնել. համարձակել ընդդեմ. ինձ համարձակ ես. ընդունել. Ձ համարձակեցի կերպ. համարձակ խնդրել. համարձակ եղիր. համարձակ է.

Arischiatamente, *av.* avec péril. գոյի ի յոյն կամաւ. ջանդգնաձեռնաբար. համարձակաբար. համարձակ է.

Arrischiato, a, *a.* hasardeux, se. ի վտանգ.

Arrischievole, *a.* ի գալ. վտանգաւոր. Ձ. քաջասիրտ. համարձակ. ջանդգնող. ինձ համարձակ է. համարձակ է. Ձ. հիմարին. ինձ. հիմար. ինձ. ինձ համարձակ է.

Arrischio, *sm.* risque, danger, m. վտանգ. ապտանգ. վնաս. ինձ. ինձ. վտանգ.

Arrisicare, *v.* Arrischiare.

Arrissarsi, *vp.* disputer, se quereller. կռիւ. կռուիլ. վիճել. վիճիլ. ընդվիճիլ. ընդվիճիլ.

Arristiarsi, *vp.* se hasarder. գամձն ի վտանգ. գոյս ի վտանգ. ինձ համարձակ է. համարձակ է. ինձ համարձակ է. ինձ համարձակ է.

Arrivamento, *sm.* arrivée, f. arrivage, m. հասնելի. գալուած. հիւրէ. հիւրիւր. վերջ. վերջ.

Arriváre, *va.* atteindre, aborder. գալ. ապրհնալ. հասանել. հասնել. հասնել. ինձ. ինձ. ինձ. վերջ. վերջ. վերջ. վերջ. վերջ. վերջ.

Arrivata, *sf.* arrivée, f. abordage, m.

Arrivo, *sm.* arrivée, f. arrivage, m. ապրհնալ. հասանել. ապրհնալ. Ձ. հասանելի ի ցանկալ. յաջող. հիւրէ. հիւրիւր. Ձ. ինձ. ինձ. ին

ապտրեֆեակիր. Խոտի իւր. Խոտակեր.
Arrovellâto, a. a. furieux, se. կատաղի. մոլեգին. Խրխռիչ. Խռոռոչող. Խռռիլ. Խռռոց.
Arroventamento, ſ sm. action de faire rougir
Arroventimento, ſ au feu, ſ. չոգացուցանելը. Կրացուցանելը. Եզգաբերիմ.
Arroventâre, va. faire rougir au feu. չոգացուցանել. Կրացուցանել. Եզգաբերիմ.
Arroventire, vn. devenir rouge au feu. Չոգանալ. ապրագոյն լինել. չոգս արձակել. Կրանալ. Եզգալ.
Arrovesciamento, sm. renversement, bouleversement, ſ. renversement, m. ջրդիլեր. կործանումն. Տեւիլերիմ. Տեւիլերիմ.
Arrovesciâre, va. détruire. ջրդել. կործանել. Թափայեցուցանել. գործածանել. Տեւիլերիմ. Լեռիլերիմ. Թիւրիմ.
Arrovéscio, av. à rebours. Հակառակ. յետս ընդդէմ. գործին հակառակին. Ուղիին. Ուղիին. Ուղի

Արդիւնաբեր, թաւնաբեր եղեւեր խոտոր- ած տիս- իկ Բերեան բիւն. ած տիս- Բերեան:

Arteria, *sf. artère*, f. ընդարտոյ. լաև տարա:

Arteriäle,) *a. artériel, le.* ընդարտոյ-
Arterióso, a,) լաև տարա Պետուս:

Arteriotomia, *sf. l'ouverture d'une artere*, f. Տոմոսին ընդերաբին. լաև տարա Բաբերաբ. ած տիս-իկ:

Arteruza, *sf. petite artere* f. փոքրիկ ընդերակ. ած տիս- լաև տարա:

Artética, *sf. goutte*, f. յատ յօդից յօդաց- յատուածութիւն. Վեռնի ախտ-ագ:

Artético, *sm. goutteux*, *a. sp.* որ ի յօդից յատ գրաւեալ էակ. այր յօդոյն յատեան. Վեռնա- ագ, a. *arthritique.* յօդից (յատ.). Վեռնի ախտ-ագաւոր պետուս:

Articella, *sf. métier peu lucratif*, m. ած տեսակ գումարական. ած Քաղաքի ուռճիկ:

Articna, *sf. industrie*, f. Շինարուեստ ութիւն. Տարատարեալ ութիւն. Տանեայք. Ճարտար. Ճարտարութիւն. Հմտութիւն:

Articlóre, *va. articuler.* յօդել. յատանել. պատրաստել. յարմարել. յօդմիել. կապել. 2. յօդել զրահն. Շինել. բերել. ոյզ ածել գինւոյ ուժիզ բարուական. *արտարերել. Բաղաքացի. ախորհրդական. Ներ ախոհ. 2. Ել Բաղաքացիաբար Ներ:

— *a. articuler.* պատրաստել զա յօդս- յօդից. Քաղալեայ. ախտ-ագ. Շինուածոյ պետուս:

Articulatamente, *av. distinctement.* յայտնի ապէին. Ի լաև ձեռն. * որով. - ակնարեր. Հասարակաբար:

Articuläto, a, *a. distinct*, e. յօդատպատ (բան). յատակ. յայտնի. պարզատ. ուշիմ. ակնարեր. Հասարակաբար ըմբռնող:

Articulazione, *sf. articulation de la voix*, f. 2. *articulation des os*, f. յօդից. Շինուածոյ բարբառելու. Հագարապատութիւն. 2. յօդոյ. Հաղարիք. Բնական ածութիւն. 2. Շինուած:

Articoli, *sm. pl. jointures des os*, f. pl. յօդք. Հաղարիք. յօդատպք. Շինուած. Շինուածոյ ած ներ. ախտ-ագ:

Articolo, *sm. article*, m. յօդք. Հաղարիք. 2. Հատած. գլուխ. մասն. 3. արձր. յօդ. Շինուած. Շինուած ներ. 2. Հասարակ. Հատած. գլուխ. Շինուած. 3. ասան:

Artiere, *sm. artisan*, m. պատեաւոր. ած տեսակ գործ. Հարուստ արուեստ. Հնարագէտ. Հանճարեալ:

Artificiäle, *a. artificiel, le.* պատեաւոր-
Artificiäto, a, (կան. Հարուստ արուեստ. Հարուստ ութեամբ. պատեաւոր գործով. Հանճարեալ. Հանճարագործ. Հանճարագործեալ:

Artificialménte, *av. artificiellement.* 2. *avec ruse.* Հարուստ ութեամբ. Հարուստ գործով. պատեաւոր. 2. Նենգիւք. Հնարիւք արուեստ. Հարուստ ութեամբ. Նենգաւոր. ած ներ. Հասարակաբար ներ. 2. Ել ներ. Խոտ ներ. Խոտ ներ:

Artificiazione, *sf. soin, art*, m. փոյթ. գործ. Հոգ. պատեաւոր. Հանճար. գործ:

Artificio, *sm. artifice*, m. 2. *ruse*, f. 3. *machine*, f. *instrument*, m. պատեաւոր. Հարուստ ութիւն. 2. Նենգ. Հարուստ ութեամբ. գործ. Հնարիւք. Հարիւնիք. 2. Ել ներ. Հնարագործ. Հնարագործ. Հնարագործ. 3. Հնարագործ. գործի. Հանճար. Հարիւնիք. 2. Ել ներ. Հնարագործ. Հնարագործ. 3. Հնարագործ. Հնարագործ:

Artificiosamente, *av. avec finesse, art.* Հարուստ ութեամբ. պատեաւոր. Նենգիւք. Հնարագործ. Հնարագործ. Հնարագործ:

Artificiosità, *sf. art*, m. *adresse*, f. պատեաւոր. Հարուստ ութիւն. Հարուստ ութեամբ. Հնարագործ. Հնարագործ. Ել ներ. Հնարագործ. Հնարագործ. Հնարագործ:

Artificióso, a, *a. artificiel, le. 2. rusé, e.* Հարուստ գործ. պատեաւոր. գործող. Հնարագործ. 2. Հարուստ. Հարուստ ութեամբ. Նենգաւոր. Հնարագործ. Հնարագործ. Հնարագործ

Arzigolánte, *a. fantasque.* գնդեակ. ած. բարուական. խաչալ. խօտել. ամ-ենի.

Arzigógolo, *sm. caprice,* m. կզկզանք. սքանչդ ըստ. ախ-ալ. կճապ.

Arzillo, a, *a. leste, rif, ve, hardi, e, ղուռ. արագ. կռլաան. համարձակ.* ալէր. կ-ճապ. հաչալ. ախ-ալ.

Asbésto, *sm.* (pietra filamentosa della natura dell'amianto) *asbeste,* m. քար մի անկճ. ապեհասուս. պէր նեվ. խամնալ ըլալ.

A'sce, *sf. hache,* f. տապար. կաղին. դ-ալ.

Ascélla, *sf. aisselle,* f. անուճի. ծ-ալ-ոսան. գ-ալ. կոխ.

Ascendentále (linea), *a. (ligne) ascendante.* (գիծ) ի վեր կոյս ելնալ. խօսքը տօ-ղ-ալ ելնէն. (լէյնէ).

Ascendénte, *a. ascendant, e.* ելոզ. ար ելնել ի վեր. խօսքը ըշէն.

—*sm. ascendant, e.* բախտ. բաշխ բախտ. ծննդական ծննդոց. 2. իշխանութիւն. հնա-ղ-ութիւն. ախ-ալ. ի-ալ. 2. հնա-ղ-ող-ուհի.

Ascendénti, *ascendents, aieux en ligne*

Ascendénza, *sf.* } *droite,* m. pl. հարց. նախ-ահ-ալ. ծ-ան.

Ascendére, *va. monter.* ելանել ի վեր. ել-նել. ի-ալ. ի-ալ. 2. ելնել. ի-ալ. ի-ալ. 2. ելնել. ի-ալ. ի-ալ. 2. ելն

Asfodillo, *sm. asphodèle*, m. հզեւդն սրբատ. ԼԻԵԼ ԱՒԱՈ. ասպիւս-ՀԼԼԵ.

Asiatico, a, *a. asiatique.* ասիական. ասիացի. ասիական ձեւով. ասիական ձեռագրութիւն. ասիական ոճ. ՀԼՐԼԵԼ ԼԻՒՆԻԼԻԼԻՒՆ.

Asilo, *sm. asile*, m. ապաստան. պատսպարան. անապատ. ՀԵՂԵՒՆԻՆ ԻԲՐ ԻԼ-ԿԱՏ. ԻԼԿԱՀԱՏԱՏ. ՀԱՒԱՏԱՐԱՆ.

A'sima, *sf. asthme*, m. ծանր ձայն. ՀԲԸ-ԳԱՒԹԻԱՆ ՆԵՂԱՀԻՒԱՆԴ ՀՆԱՑՈՂ ԼԸԸ ՆԱՏԻԲ. ԼԸԸ ՆԱՏԻԲԼԻՒ.

A'sina, *sf. ânesse*, f. էշ մասին. ոէյի ԼԻԻ-ՔԱՆԻԸ ԼԻԻ.

Asinaccio, *sm. gros et vilain âne*, m. 2. fig. *lourdaud*, m ԷՇ յայնմ ամաստ եւ անպիտան. 2. ապուշ. չհիմար. ԼՐՒ, ՔԱՆ-ԼԻԻ. 2. ԼԻԻ ՀԼՐՒՔ.

Asinaggine, *sf. ânerie*, f. բնութիւն իշոյ. ապշութիւն. ԼԻԻԻԼԻՒ.

Asinaio, *sm. âtier*, m. իշատար. * իշոյան. ԼԻԻԻՒ.

Asineggiáre, *va. braire comme un âne.* խանչել իբրեւ. ԿՀՀ. * գոռալ. ԼԻԻ ԼԻՒՆ ՀԼՐԼԸՆԵ.

Asinella, *sf. jeune ânesse*, f. մասուկ յատ-ՆԱԿ. ՈԼԻԼ ՀԼՐ.

Asinello, *sm. ânon*, m. յատանակ. մորուկ. իշատարուկ. * յոռանակ. ՀԼՐ. ԼԻԻԻՒ-ԻՈՒՐ.

Asineria, *sf. ânerie*, f. բնութիւն իշոյ. ԼԻԻԻԼԻՒ.

Asinescamente, *av. stupidement.* իբրեւ զէշ. ապշութեամբ. ԼԻԻՈՎ ԼԻԻ ԼԻՒՆ.

Asinesco, a,)*a. d'âne, stupide, grossier,*) *ère.* իշոյ. ի անհրամիտ. ապուշ. ԼԻԻԻՒ ՀԼՐՈՒՆ-ՈՒՐԻՒՆ. ԼԻԻԻՒՆ.

Asinino, a,) ԼԻԻԻՒ ՀԼՐՈՒՆ-ՈՒՐԻՒՆ. ԼԻԻԻՒՆ.

Asinire, *vn. devenir âne.* դառնալ եւ լինել էշ. ԼԻԻԻ ՀԼՐԸ.

Asinità,)*sf. lourderie, ânerie*, f. բնու-Asinitade,)*թիւն իշոյ. ի անհրամտութիւն.* ԼԻԻԻԼԻՒ. ՀՈՂԵՆԼԸ. ԼԻԻՀՈՒՐԻՒ.

A'sino, *sm. âne, baudet*, m. էշ. ԼԻԻ. ՀՀՐ. ԼԻՒ. ՀԼՐՒՔ. ՎԻՐԱՒՈՐ.

Asinone, *sm. rustaud*, m. ամարդի. անշնորհ. ԼԻԻ. ՀՈՂԵՆ ՀԼՐՈՒՆ. ՀՈՂԱՐ ՀԼՐՈՒՆ.

A'sma, *sm. asthme*, m. ծանր ձայն. ՀԲԸ-ԳԱՒԹԻԱՆ ՆԵՂԱՀԻՒԱՆԴ. ՀԱՆԳԱՒԹԻԱՆ ՀՀՈՒ-ՀՈՒՆ. ԼԸԸ ՆԱՏԻԲ. ԼԸԸՏԻՒԲԼԻՒ.

Asmático, a, *a. asthmatique.* հանր ձեռագ-ՀԱՒԱՐԱՆՈՒՆ. * ՀՆՁԱՐԱԿԼԻ. ԼԸԸՏԻՒԲԼԻՒ.

Asolare, *vn. respirer. 2 roder à l'entour.* ՀՆՁԼԻ. ոգի կառնել. 2. ի ապտակլ. յանել. ՈՂՀՈՒՆԵ. 2. ՈՂՀՈՒՆԵ.

A'solo, *sm. respiration*, f. 2. *boutonnière*, f. ՀՀՈՒ. ապրելու ձեւով. 2. ԱԼՂ. ՈՂՈՐ. ՆԱՏԻԲ. ՐԻՒՆՔՖՔՒՈ. 2. ԻԼԻ.

Asparago, *sm. asperge*, f. Ասպարկ. ֆօ-ՆԻՆԵ. ՈՐՔՈՒՆԵ. ՐՈՒՐԻՆԵ.

Asperáre, *va. aigrir. աստիպացնել. զայ-*ՐԱՑՆԵԼ. ԼԻՈՒՒԻՒՆԼԻՒՆԻՐ. ՈՂՐՈՒՆԵ. ՀԼՐՈՒՆԵ.

Asperartéria, *sf. trachée-artere*, f. կոկորդ. ՀԱՑԱՑ. ԻԸՐԻՐԸ. ԻԸՐԻՐՈՒՆԵ. ՈՀՀՈՒՐԻՒՆԵ.

Asperélla, *sf. prêle, queue de cheval*, f. ասուին ԻԻՒ. ՈՒ ՖՈՒՆԻՈՒՆԵ.

Asperétto, a, *a. un peu rude.* փոքր մի կծու. ՈՀՀՈՒՆԻՒ. ՈՒՐԻՒՆ.

Aspérgere, *va. arroser, saupoudrer.* սրսկել. ցանել. ՈՂՀՈՒ. ԻՀՀՈՒ. ՈՒՀՀՈՒՆԵ.

Aspérgine, *sf. aspersion*, f. սրսկումն. ՈՒՀՀՈՒՆ.

Aspergitóre, *sm. qui arrose. որ ցանէ.* սրսկէ. ՈՒՀՀՈՒ.

Aspérgolo, *sm. aspersoir*, m. մշտիկ. գործի սրսկելոյ. ՈՒՀՀԼ. ՈՒՀՀԼԻՒՆ.

Asperità, *sf. âpreté*, f. 2. *adversité*, f.

Asperitúdine,)*խոտութիւն. ի գառնութիւն.* Asperitúde,)*կծութիւն. դժուանութիւն. 2. հակառակութիւն.* ԻՒՆԼԻՒ. ՀՀՈՒՆԼԻՒ. ՈՒՐՆԼԻՒ. 2. ԼՂՀՈՒՆԻՒՆ.

Aspersióne, *sf. aspersion*, f. սրսկումն. ՈՒՀՀՈՒՆ.

Aspersório, *sm. goupillon*, *aspersoir*, m. մշտիկ գործի սրսկելոյ. ՈՒՀՀԼ. ՈՒՀՀԼԼԻՒՆ.

Aspettábile, *a. remarquable, չքնաղ. եբեւելի. նշանաւոր.* ՀԼՐՈՒՈՐ. ԴԻՈՒՆԼԻՒՆ.

Aspettamento, *sm.*) *attente*, f. Aspettánza, *sf.*) *անձկալութիւն. յոյս. ՀՈՒՒ.* ԻՒՆԻՒՆԼԸ.

Aspettáre, *va. attendre. 2. convenir. 3. s'attendre.* սպասել. կալ. ՄԱՒ. ՀԱՒԼԻ. ԱՆ-ԱԱՒ. 2. ՀԱՒԱՆԵԼ. ԱՆԿ ԻՒՆԼԻ. ՀԱՒԼԻ. ԴԱՒԱ-ՀԱՒԵԼ. ի գէպ գալ. 3. ԱՒՐ ՄՏԵԼ. յուսալ. ՈՒԲՒՆԻՒՆ. ՈՒՈՐՈՒՆ. ԼՂՀՈՒՆԻՒՆ. 2. ՈՒՐՒՔՈՒՆ. 3. ՈՒՐՈՒՆ. ՒՈՒՈ ԻՒՆԻՒՆ.

— il tempo, *attendre le temps. 2. tuer ou perdre le temps.* ԻՒՐՒՐԼ ԴԱՒԱՒ. 2. ԱՆ-ՑԱՐԱՆԼ. ՅԱՒՒԼ. ԿՈՂԱՒԱՆԼ. ԱՒ ԱՒԱՒԱՆՆ. ՀՀՈՒՆԼԻՒՆ. ՀՀՈՒՆԼԻՒՆ. ՀՀՈՒՆԼԻՒՆ. ՀՀՈՒՆԼԻՒՆ. 2. ՀՀՈՒՆԼԻՒՆ ԼԵՂՀՈՒՆԻՒՆ. ՀՀՈՒՆ.

— a gloria, *attendre avec impatience. գնասել. անձկանալ.* ՈՒՐՈՒՆ ԼԼ ՀԱՒԼԻՒՆԻՒՆ.

Aspettativa, *sf. expectative*, f. սպասումն. անձկալութիւն. յոյս. ՒՈՒՈ.

Aspettatóre, *sm. qui attend.* սպասիչ. ՀՀՈՒՆԻՒՆ.

Aspettazióne, *sf. attente*, f. սպասումն. անձկալութիւն. յոյս. ՀՀՈՒՆԻՒՆ. ՒՈՒՈ ԻՒՆԻՒՆ.

Aspéttо, *sm. délai*, m. 2. *attente*, f. 3. *aspect*, m. *mine*, f. յապաղումն. յապաղութիւն. յամրութ. 2. սպասումն. անձկալութիւն. 3. երեսք. դէմք. կերպարանք. անձիւ. ԼՒՆԻՒՆ. ՀՀՈՒՆԼԻՒՆ. 2. ՀՀՈՒՆԼԻՒՆ. ԻՒՆԻՒՆ-ՀՀՈՒՆ. 3. ԻՒՈՒ. ԼՒՆԻՒՆ. ՀՀՈՒՆ. ՒՈՒՈ. ԲԱՑ-ԵՒՒՐԸ. ՀՀՈՒՆԻՒՆ. ՀՀՈՒՆԻՒՆ. ԼՒՆԻՒՆ. ԼՒՆԻՒՆ.

In primo —, *au premier abord.* ԱՌԱՋԻՆՈՒ-ՀԱՒԱՒՄՆ. ՒՈՒ ԼԻՒՆԻՒՆ.

A'spide,) *sm. aspic*, m. ՀՀՈՒՐ. ՒՈՒ. ՈՒՀՀՈՒՐ.
A'spido,)

Aspirante, *a. aspirant*, *e. ցանկայող. փա-*ՓԱՓՈՂ. ՈՒՀՀՈՒՆԻՒՆ.

Aspirare, *vn. souhaiter, aspirer.* անձկանալ. անկանալ. ցանկանալ. ցաղալ. փափաքել. ԼՒՆԻՒՆ ԱՆԿ. ՓԻՐԻՐ. ԱՒՐ ՈՂՀՈՒ. ՈՒՀՀՈՒՆԵ. ՀՀՈՒՆ. ՈՒՐՈՒՆԵ. ՀՀՈՒՆ. ՀՀՈՒՆԻՒՆ. ՀՀՈՒՐԻՒՆ ԼՒՆԻՒՆ.

Aspiratamente, *av. avec aspiration. Հնչելով ի հագագէն.* ՈՀՀՈՒՆԻՒՆ. ՒՆՀՀՈՒՆ ՒՒՒՆ-ՀՀՈՒՆԻՒՆ. ՒՈՒՈՒՆ ՀՀՈՒՆԻՒՆ. ՀՀՈՒՆԻՒՆ ՀՀՈՒՆԻՒՆ.

Aspirativo, a, *a. qui s'aspire. հագագի-*ՈՀՀՈՒՆԻՒՆ. ՒՒՒՆՀՈՒՐԻՒՆ ՒՒՒՆՀՀՈՒՆ-ՈՒՐԻՒՆ ՀՀՈՒՆԻՒՆ. ՀՀՈՒՆԻՒՆ ՀՀՈՒՆԻՒՆ (ՒՈՒՈ).

Aspirazióne, *sf. aspiration*, f. *հնչելն. հնու-*ՀԱՒԱՒՄՆ. ՄԱՒՐԻՒՆԱՒՆ. ՀՀՈՒՆԻՒՆ. ՀՀՈՒՆ.

խիտ · խղձր · տեղամաք · Նեֆեռ · ռոլոֆ · Ինենեֆեռ · տեմ. 2 · Հեվէռ · ռոլռ ·

A'spo, *sm.* *devidoir*, m. *կռնդան գլանելոյ · * կարճառ · * վիլակ · ոռլըն · Իեվէռ · ռոռոճռ ոռլըն ·*

Asportâbile, *a.* *qui se transporte.* *զոր մարդի է տանել, փոխել յայլ տեղի · Իեռ Իեռէռ Իեռնիռռեռռ Ռռռլն, գնացնել ·*

Asportâre, *va.* *transporter, exporter.* *տանել, փոխել յայլ տեղի · Իեռ Իեռէռ Իեռնիռռեռռ · Ինռլըռեռ ·*

Aspramente, *av.* *rudement.* *խառնիճաղձ խառնիճաղձ · ուժգին · առասպել · Իեռնիռնէռ · Ենռ Ինռռռռնի Իէռ ·*

Aspreggiamento, *sm.* *action d'aigrir*, f. *դառնացուցանելըն · գայրացնելիութիւն · Ըռնռռռեռ · Ենռլըռեռ ·*

Aspreggiâre, *va.* *irriter.* *դառնացուցանել · գայրացուցանել · Ըռնռռռեռ · Ըռռլըռեռ ·*

— *vn.* *agir avec rudesse.* *գործել խառնիճաղձ, խառն · խառնեալ · Ինռռռռնեռռ Ըռռլըռեռ Իէռ Ինռռռռնի · Ինռռռռնեռռ Ըռռլըռեռ Իէռ Ինռռռռնի ·*

Aspréttо, *a.* *a un peu âpre.* *փոքր մի կծու, խիտ · Ինռռռռնի · Ռռռլն ·*

Asprezza, *sf.* *sévérité, âpreté* f. *խառնիճաղձութիւն · դառնութիւն · կըծռութիւն · ուժգնութիւն · գժռռռռնութիւն · գժնդակութիւն · Ինռլըռեռ · Ինռռռռնեռռ Ըռռլըռեռ · Ռռռլն ·*

Aspriguo, *a.* *a. aigrelet, te.* *փոքր մի կծու, խիտ ·* Ինռռռռնի · Ռռռլն ·

Asprità, *sf.* *âpreté, incommodité*, f. *կծութիւն · դառնութիւն · Ռռռլն · Ռռռլն · Ռռռլն ·*

Aspritudine, *sf.* *խիտ · խառնիճաղձութիւն · գըժնդակութիւն · Ինռլըռեռ · Ռռռլն ·*

Asprúme, *sm.* *Ռռռլն · Ռռռլն · Ռռռլն ·*

A'spro, *a.* *a. aigre.* *2. intraitable.* *3. rude.* *4. sauvage.* *բարկ · կծու · գառն · դաժան · 2. վիշտագ · տաստիկ · գժնդակ · անագորոյն · անգուտի · 3. խիտ · կարծր · 4. խառնիճաղձ · վայրենաբար · տմարդի · Ինռլըռեռ · Ռռռլն · Ռռռլն · 2. Ըռռլըռեռ · Ռռռլն · Ռռռլն · 3. Ռռռլն · 4. Ռռռլն · Ռռռլն · Ռռռլն ·*

Assáccia, *sf.* *mauvaise planche*, f. *յոռի · անպիտան տախտակ · ֆէռռ · Ռռռլն ·*

Assaettâre, *v. imp.* *être foudroyé.* *շանթի ազդ լինել · Իեռնէռռեռռ տռռռռնեռռ ·*

Assaggiamento, *sm.* *action de goûter*, f. *Ռռռլռեռ · Ռռռլռ · Ռռռլն ·*

Assaggiâre, *va.* *goûter, approuver.* *Ռռռլռեռ · գնահ · գիտի առնել · * Ռռռլռեռ · Ռռռլռ · Ռռռլն · Ռռռլռեռ · Ռռռլռեռ · Ռռռլռեռ

Assediánte, ի *sm. assiégeant*, m. պաշա-
Assediatóre, ի *pfx.* պաշիչ. հարձակող
խոնհ. հարձակոդ.

Assediáre, *va. assiéger.* ի պաշարումն եւ յարչել արկանել. պաշարել. պաշտել. պատել. փակել. ֆօնշրնհե. հարձակող կնհե.

Assédio, *sm. siége, blocus*, m. պաշարումն. պաշ. հարձակում. հար.

Por l' —, *assiéger.* 2. fig. *ennuyer.* պաշ գնել. պաշ արկանել. պաշ պատել; պաշտարումն մտաղցանել. պաշարել. 2. Համ. Հրաղցանել. Համնիր առնել. ֆօնշրնհե. հարձակողնհե ասհե. 2. ակէար կնհե. տանջրնհե.

Voler una cosa per —, *vouloir une chose de grè ou de force.* պաշանգնել, ինդրել բրատանհեամբ. խնդ կնհե. պշրաշ ասհե. կնհե.

Assegnábile, *a. assignable.* զոր մարհի է գնել, կարգել. ի կարհի գնհե.

Assegnaménto, *sm. assignation*, f. 2. *rente*, f. *revenu*, m. ասշմանհեն. կարգհեն. նշանակհեն. արդտհե. 2. մատ. Հաս. ի տալոյ խնդհեն կնհե. ֆօտ. 2. ի բաս. կնհե.

Assegnáre, *va. assigner, constituer.* 2. *aliéguer.* կարգել. գնել. կարդացանել. Հաստատել. ասշմանել. նշանակել. 2. ի մէջ բերել. ածել. ի միտս հեհե. ի կարհի կնհե. ֆօրոր վէրհե. Նօռ կնհե. ֆօտ. 2. ի բաս կնհե.

Assegnatamènte, *av. spécialement.* 2. *avec épargne.* ասանհեհեն. ասրդն. 2. խնայելով. Հշդեալ. հանաոռած. ասրճա. 2. ի բաս եչե. ֆշրոռորհե. ինհերնհե. ֆշրնհեն.

Assegnatézza, *sf. épargne*, f. ինայասհեհեն. Հշդասհեհեն. ժդատհեհեն. ֆշրնհեն. ֆշրհամ. ի բաս. ֆշրոռորհե.

Assegnazióne, *sf.*) *assignation*, f. 2. *rente*, f.

Assegno, *sm.*) կարգհեն. նշանակհեն. ասշմանհեն. Հաստատհեն. 2. մատ. Հաս. Թհեալ. կնհե կնհե. ֆօտ. ֆօրոր վէրհե. Նեվէ կնհե. 2. ի բաս. կնհե. կնհե.

Assegúire, *va. exécuter.* 2. *obtenir.* յարգհեն. ի գործ ածել. կատարել. ի գլուխ Հանել. ասհեհ. 2. ասահալ. ընդունհել. Հաստհել. ֆօռ կնհե. ապհերհե. 2. ասշհե. ֆրնհե. Նօռոռ ջշհե.

Assembiáre, *va. rassembler.* ժողովել. կարգել. ֆօտ կնհե. ոխշհե.

Assembléa, *sf. assemblée*, f. ժողով. ֆեհամհե. ոխշհե. ֆեհշհե.

Assembrágliа, *sf.*) *choc de deux armées*,

Assembramènto, *sm.*) m. բանհեր երկուց Հանկատց. խառնուրդ Հանառաց. ոռեհեն ընհշռոռ. ասրռասռնհե.

Assembráre, *va. ranger en bataille.* 2. *rassembler.* կարգել. կազմել ի մարտ պատրաստի. Հավատացնացանհել. 2. ժողովել ի մի. զոմմարել. ֆեհնհե Հաշշրնհե. ոխշհե. ոշրռաս ֆեհնհե. Նեվէ վէրհե. 2. ֆօտ կնհե. ֆեհ կնհե.

Assembrársi, *vp. s'accoupler.* 2. *se rassembler. զոմմել.* 2. ժողովել. զոմմարել. ֆեհնհե կնհե. 2. ֆեհ ածհե. ֆօտնհեն.

Assembraticcio, a, *a. assemblé de tous côtés.* ժողովաբար. ֆօտ ածհալ. ոեհէնհեն.

Assennáre, *va. avertir.* իմացացանել. տեսհացասհեհեն. գգաստ առնել. խոսեր վէրհե. ոեհամ. վշռաչ կնհե.

Assennatamènte, *av. sagement, prudemment.* Համարատ. իմաստասհեաբար. ոեհշհեն.

Assennatézza, *sf. sens*, m. իմաստասհեհեն. Համարատ. միտք. ոեհ. ֆեհամհե.

Assennáto, a, *a. judicieux, se, prudent, e.* իմաստուն. Համարատց. ոեհշհե. ֆեհոռոռնհե.

Assensióne, *sf.*) *consentement*, m. Համաս.

Assénso, *sm.*) ինհեն. Հաստատհեհեն. րհշռ. ֆոշհշհեհե.

Assentaménto, *sm. absence*, f. *pauvreté*, f. *besoin*, m. ֆեհ գտանհեհեն. ֆեհասռասհեհեն. ի բոհեշե ասշհեհեն.

Assentáre, *va. écarter.* ֆեհագտացանել. ոեհֆեհցացանել. ի բոհեշհե. ի բոհ կնհե.

Assentársi, *vp. s'absenter.* ֆեհասռել. ի բաց կալ. ոեհֆեհ. ի բոհեշհեհե.

Assénte, *a. absent, e.* ֆեհասռած. ֆեհոր. բացատած. բացատհալ. ի բոհ. ֆեհշհե գռոշհեհե. ասշհեհ օշհե.

Assentiménto, *sm. assentiment*, m. *approbation*, f. ֆեհնհեն. Համաձայհեհեն. Հաստատհեհեն. ֆոշհշհեհե. ոեհ.

Assentíre, *vn. consentir, approuver.* ֆեհասռել. ֆեհնել. ընդունել. ոեհ վէրհե. ֆոշ. բշհե օշհե.

Assentito, a, *a. adroit, prudent, e.* իմաստուն. խորհրդական. խոցաչ. զգոյշ. ֆիբոհեհե. ոեհշհե. օշհե.

Stare —, *se tenir sur ses gardes.* գգաստ ածել. զգոյշ կալ. ոեհել. ինհեհե. ֆեհշհի ինշհե օշհե. գռոշհեի ինշհե օշհե.

Assénto, *sm. assentiment*, m. Համաձայհեհեն. ոեհ.

Assentóre, *sm. flatteur.* m. զգոհի. ասահա կատգան.) զոգհորհի. ինհեհշհեհեհե. ասֆեհ ինհեհշհե.

Assénza,) *sf. absence*, f. բացատհալհեհեն.

Assénzia,) *Échauffourée*, f. ինհեհշհեհեհե. ասշհեհ գռոշհեհեհ. զոմհեհ ինհեհշհե. ֆեհհեհ ինհեհշհե. ասֆեհ ինհեհշհե. ֆեհ ածհեհե. ասֆեհ.

Assenziáto, a, *a. mêlé avec de l'absinthe.* իաոհեալ զոր աբշհոր. ֆեհշհոր.

Assénzio, *sm. absinthe*, f. 2. fig. *amertume*, f. աբշհոր. 2. գռահհեհեհեհ. ֆեհշհե. ինհեհշհե ֆեհ. 2. ածհեհե. ածհե.

Asserársi, *v. imp. se faire tard.* ֆրհկոյասհել. ասրռասռհել աւասր. ոեհշհեհեհե. ոեհշհ օշհե.

Asserélla, *sf.*) *petite planche*, f. ասրռասռհել.

Asserélla, *sm.*) փոքր. ֆոշր. ինհեհ ֆեհշհե. ֆեհհեհշհեհե.

Asserenáre, *va. éclaircir.* պարզել. պայծառացացանել. (ֆեհշհե) ասշհե. պայծառհեհե գռոշհե.

Asserírе, *va. assurer, soutenir, avancer.* Համաոռասհացացանել. Հաստատացացանել. ինհեհշհեհեհե. ինհեհհեհ ինհեհշհե. ինհեհհեհշհեհեհե. գհեհշհեհեհե ինհեհշհե. ֆոշհշհեհեհե ինհեհշհե.

Asserragliársi, *vp. se barricader.* ցանհոյ պատել. ամրանալ. ևհի ինհ ևհհեհհեհե.

Asserráre, *va. serrer.* ոեհզհել. պինգհել. ոշհհեհ.

Assertivo, a, *a. affirmatif*, *re.* Համառաձիչ· Պնդառաքիչ·

Asserto, a, *a. affirmé*, *assuré*, *e.* Համառաձեալ· Համաստիպեալ· Վերհաստատեալ· Պնդառաքեալ·

Assertore, *sm. defenseur*, m. պաշտպան· պաշտպանիչ· Ջօգնաւորօղ· Հիմնիչ եղծողաց·

Assertzione, *sf. assertion*, f. Համառաձիւթիւն· Հշմարտիւթիւն· Համաստիպեալ ասելիք· Վերհաստատեալ· Ջօգնաւորեալ· Ջօգնիչ· Հաստատիչ·

Assessore, *sm. assesseur*, m. աթոռակից· օգնական դատաւորի· Ջոյլ Իշխողիշաց· դիւք դնողաց տալ ոեզեան·

Assestáre, *va. ajuster*. Համաստիպեալ· Ջոյլ դնողաց տալ ոեզեան·

Assettáre, *va. arranger*. Կարգաւորել· Կարգի ջօրհնել· Նիւթ վերջի· ոեզոյս ջօտնի· պատրաստ

Assillaccio, *sm. gros taon*, m. պիծակ մեծ հոտ եւէտ ոխերկ։

Assillare, *vn. enrager, s'emporter.* կատաղել. մոլեգնել. զայրանալ. ֆանտազոտել. եռանդեցնել։

Assillito, a, *a. piqué d'un taon.* Հարեալ ի պիծակէ. եւէտ ոխերկ ածեալ։

Assillo, *sm. taon*, m. գոռոզ. ըրէտ. պիծակ. ձիասպաց. ոճ. եւէտ ոխերկ։

Assimilare, *va. imiter, assimiler.* նմանեցուցանել. ոեմանէլիտիւր. ընդունել եմիւր։

Assimilazione, *sf. assimilation*, f. նմանութիւն. ոեմանէլիտիւր։

Assindacato, a, *a. examiné, e.* քննեալ. վերադատական. ինքնին ըստանալ. հետազոտական։

Assioma, *sm. axiôme*, m. maxime, f. մէյիւ.

Assiomàte, *pass. posog.* առակ. ֆաբլ. ֆաթլ. եւէտ։

Assisa, *sf. livrée*, f. 2. *impôt*, m. դգեստ. զգեստաւորութիւն. 2. տուրք. Տարի. բաժ. եւէտիւթիւր լեռնաբ եւեռաս բառանաբ. 2. Վերին։

Assistente, *a. assistant, e. servant, ante.* առնական եղական. 2. օգնական. ձեռնասու. ասիսթան. 2. եռաբ։

Assistenza, *sf. assistance*, f. վերնէն անդէն. առընթերական. ծառայութիւն. 2. օգնութիւն. օգնականութիւն. հասարակ. ասիսթանս. 2. եռաբ. եռաբիւն։

Assistere, *vn. être present.* 2. *aider, protéger.* վերնէ. ծառայ. առընթերանաց. 2. օգնել. ձեռնասու վերնէ. Ծառ. հասարակ օգնական. 2. եռաբ. եռանիւ վերնէ։

Assistitore, *sm. assistant*, m. ծառայ. առընթերական. 2. օգնական. ձեռնասու. ասիսթան. 2. եռաբ։

Assito, *sm. cloison*, f. պատ. փայտակէն. միջտպատ. Խոտին պէտ. ոզա պէտ. Լիմիտ։

Assinuólo, *sm.* (uccello notturno) *petit-duc*, m. *orfraie*, f. *grand-duc*, m. գիշեր գոռոզ. ոզա եւէտ պէտ. 2. գիշեր պոռոզ։

A'sso, *sm. as*, m. մի. միաւոր գտակ. քարտէս խազաս. եէտ. ոզ։

Assoceiamènto, *sm. cheptel*, m. զուգութիւն խառնեալ. արկաղ. ասոցիասիէթէ։

Associáre, *va. donner à cheptel.* գիւղիւս ի միասին տալ. լիճել զոտ խառնեց. ասոցիասիէ ընել։

— *va. accompagner.* ընկերել. ուղեկից լինել. Հետապետել լինել. եւէտ. բերել եւ ի ներ. ասոցիասիէ ընել։

Associazióne, *sf. association*, f. 2. *convoi*, m. ընկերակցութիւն. 2. յաւարկատրութիւն. Հետապետել. 2. Ճեմապետ. ասոցիասիօն։

Assodamento, *sm. affermissement*, m. Տաւասաւոր. պնդութիւն. ֆասիլիթէ. Խոհեմ. հաստատ. ոհապան։

Assodáre, *va. consolider, affermir.* պնդել. կարծրացուցանել. խաւասացուցանել. ֆասիլիթէ. ոհապանել. պնդացնել. ոհապան. ֆասիլիթէ. խոհեմ. հաստատ։

Assoggettáre, *va. assujettir.* Նուաստել. Տապանդել. ի բռնի առնուլ. արկանել. ղաղին. ղաղին ասոցիասիէ. հնազանդ ասոցիասիէ։

Assoggettimènto, *sm. assujettissement*, m. Նուաստիլն. Տապանդելն. ղաղին. ղաղիներ. հնազանդելն. ղաղին եմիւր. եմիւրն։

Assolato, a, *a. exposé au soleil.* Հանդեպ արեգական. ֆ արեգնէի. ֆ արեգնէիր. ևեղէլի. ևեղէլի եմիւր։

Assolcare, *va. sillonner.* ակաս կոտորել. ակաս ասրիլ. ասրասգիր առնել. Տերելի. ևեղի ասրիլ. Տասս եմիւր։

Assoldáre, *va. enrôler, engager des soldats.* զինասպազս ցանել. զօրաժողով լինել. դունդ կազմել. ասէր եասիլ. ֆասլըլըմ։

Assoldársi, *vp. s'enrôler.* զինասրել. ասէր եասիլըլմագ։

Assolfonire, *vn. prendre la qualité du soufre.* առնալ գնդակասիս ծծմբոյ. ֆասիլըլմագ. ևեղէլիս ֆասլ ասրիլ։

Assolvere, *va. absoudre.* ազատել. արձակել. լուծանել. արդարացուցանել. թողութիւն ֆասիլըմագ. ֆէյ վերին. ինդուլեն եմիւր։

Assólto, a, *a. absous, te, ou absoute.* ազատ. արձակեալ. ֆասիլասլըմագ. ինդուլեն ասրիլ։

Assolutamènte, *av. absolument.* անվերապայման. բոլորովին. միանգամայն. Տաճարեն. 2. արդարեւ. ճշմարտիւ. անշուշտ. Տարկաւ. ի Տարիք. ապաքէն. ցայսօր. 3. անպայման. ազատ. արձակ իւրաքանչիւրէ ամէնք. ինդիվիտուալ Տրամադրատ. ասլ ասլ ասլ ասլ. ինդուլեն. ասլ ասլ ասլ. ասլ ասլ ասլ. 2. Հաղիւ. եւ ելեալն. 3. գոլէս գոլէս. եմիւրեան ևեղ։

Assolúto, a, *a. absolu, e. absolute.* ազատ. անպայման. ինքիսկան. միանգամայն. իշխանական. անարգել. ասատի. Հաղիւ. ֆասլըլմագ։

Assolutório, a, *a. absolutoire.* արձակիչ. արձակման. ազատիչ. ինդուլեն եասիլ։

Assoluzióne, *sf. absolution*, f. լուծանութիւն. արձակութիւն. թողութիւն. ազատութիւն. եօլէզ. Հաղիւ։

Dare V —, *absoudre.* լուծանել գինւոյ. արձակել ի մեղաց. Տի ազատ. ֆ արձակում ասլ. կնոջանէլը. ֆէլ եմիւր. եօլէզ ասրիլ։

Assomáre, *va. charger. peser.* բեռ ածել կապել. գնել բեռն ի վերայ. եէյ ասրիլ. եէյ ասրիլ. եէյ ասրիլ։

Assomiglia̍re, *sf.* Assomigliamènto, *sm.* Assomiglia̍nza, *sf.* } *ressemblance, conformité*, f. նմանութիւն. ոեմանութիւն. Տանձնաւորութիւն. նման. ոեմանէ. ֆասլըլըմ։

Assomigliáre, *va. comparer.* նմանեցուցանել. Տանձնաւորել. ոեմանէլիտիւր. ընդունել. Տիմ. ոեմանէլ. ոեմանէլ. եէյ ասրիլ։

— *vn. ressembler.* նմանել. բերել գնման նմանութիւն. ֆասլան լինել. ոեմանէլ. ոեմանէլ. ոեմանէլ. եէյ ասրիլ։

Assomiglio, *sm. portrait*, m. պատկեր. նմանութիւն. ոեմանէլիտիւր. ևասլ. ասրիլ։

Assommáre, *va. perfectionner.* ի գլուխ Տանել. յանդ Տանել. կատարել. գլուխ ելեցնել. ևեղէլ. ևեղէլ. ևեղէլ. ևեղէլ։

Assonánte, *a. harmonieux, se. qui rend le même son.* նմանաձայն. նմանահնչիւն. եէյ ասրիլ։

Assonánza, *sf. consonnance, harmonie*, f. 2. *accord*, m. ձայնանման ձայն երգոց. գնդգնդակ. յարձակում յարքան. 2. ձայնանման. Տանձնաւորութիւն. ոեմանէ. ևեղէլ. ևեղէլ. 2. ասլ ասլ ասլ. ասլ ասլ. ևեղէլ. ևեղէլ. ևեղէլ։

Assonnamènto, *sm.* *assoupissement*, m. ծիրբ-
ՀուԹիւն. ծնդիւն. լուծուԹիւն. ծոյ-ծոյ-
ծոյացուԹիւն.

Assonnâre, *va.* *assoupir.* ծիրբնկոյացանել.
ծնդիւն ածանել. ծոյ-ծոյացուցանել.
— *vn.* *s'assoupir.* ծիրբնել. ի քուն երթալ.
ծոյ-ծոյանալ.

Assopîto, a, a. *endormi*, e. ծիրբնեալ.
Թմբրեալ. ծոյ-ծոյեալ. ծոյ-ծոյացս տրուեալ.

Assorbènte, a. *absorbant*, e. *et* m. *qui* լակ.
ած. ծծիչ. ծծիչ (ցեղ). ծծուական. խլեիչ.
խմիչ. ընդունիչ. ներգիչ.

Assòrbere, *va.* *absorber*, *engloutir.* կլանել.

Assorbire, *va.* ծծել. քաանել. խմել. ներ-
ՀուԹիւն ածանել. ընդունիլ. ներգիլ.

Assorbimènto, *sm.* *absorption*, f. կլանելի.
ներՀուԹիւն.

Assordamènto, *sm.* *étourdissement*, m. ղանդ
չեցուցանելի գործիս. խլացուցանելի. —
ընդունելուԹիւն.

Assordâre, *va.* *assourdir*, *rendre sourd.*

Assordire, *va.* ղանդչեցուցանել. խլացուցանել.
— ընդունելուիլ. ականջ խիլել.

Assortimènto, *sm.* *assortiment*, m. բնաւու-
ԹիւնՀ վիճակաւ. 2. կազմած. ապատ. ի-
նիլաւոր. ներկեալ. ներատ ապրանք. 2. ընտիր.

Assortire, *va.* *tirer au sort.* 2. *assortir.* քա-
ռել. վիճակս արկանել. ընկերակս. զոյգել.
2. կարգել. կազմել. ապրեցնել. զոյգել.
ապրեցնիլ. 2. ուղիղ. ուղիղ ածանել.

Assòrto, a, a. *absorbé*, e. կլեալ. ներ-ծոյացեալ.
— nello studio, *absorbé dans l'étude.* վի-
ճասնեալ գիտուԹեան. ՀմայնամբՀ ուսումնի ան-
ձնիւն իմն ընկղմեալ. իմն ապրեալ.

Assottigliamènto, *sm.*) *raffinement*, m. 2.
Assottigliatùra, *sf.*) *perfection*, f. նրբու-
ԹիւնՀ. ծանրիչ. 2. կատարուԹիւն. աղնուա-
ԹիւնՀ. նրբիլիչ. ածանելիս. 2. սեռ-ածիչ.
ներածիչ. ներելիս.

Assottigliare, *va.* *amincir.* 2. *amaigrir.* նրբու-
ել. աղնուացուցանել. 2. վատել. ծիրբել. նրբելիս. նրբելիչ. 2. նը-
րելիչ.

Assottigliatóre, *sm.* *qui affine*, *diminue.* *ap*
նրբե. աղնուացուցանէ. նրբելիչին. նը-
ճելիչ.

Assozzârsi, *vp.* *devenir sale et laid.* ագան-
դել. պղծել. գործարելիսիլ. տիրեցիլ.

Assuefârsi, *vp.* *s'habituer.* սովորիլ. ընդու-
նուիլ. կրթիլ. ուսանիլ. ածելիս. սովի
եկնիլ.

Assuefàtto, a, a. *accoutumé*, *habitué*, e. ա-
Assuèto,) *pour.* սովորեալ. ընդու. ածելիս
ածելեալ.

Assuefazióne,) *sf.* *habitude*, f. սովորուԹիւն.

Assuetùdine,) ընդունելուԹիւն. սովի-
եկնիլ. ածելիս.

Assuggettire, *va.* *soumettre*, *assujettir.*
ծնանել. Հնազանդել. ի լուծ ածանել.
ղաղի չինիլ. ղաղնական ածիլ. հնազան-
ածիլ. ի ծառ չինիլ.

Assumènte, a. *qui s'engage à.* ղանձին առած.
ընդունող. ածել. տեղակալ պարՀ ունել.

Assùmere, *va.* *entreprendre*, *s'engager.* 2. *élever.* առնել. ընդունել. ղանձին առնել.
ղանձին ունել. 2. ամբառնալ. ի վեր ունել.
վերացուցանել. ածիլ. խոՀունել. տանել.
տեղ ածիլ. տեղակալ չինիլ. 2. խոՀուբ
ճառընդունիլ. խնայելիսիլ.

Assunto, *sm.* *charge*, *entreprise*, f. 2. *as-*
sertion, f. ՀոգաբարձուԹիւն. Հոգ. պաշ-
ած. գործ. 2. ՀաստատուԹիւն. խոՀունե-
տանել. 2. ծիրբ.

Assùnta,) *sf.* *promotion*, *élévation*, f.

Assunzióne,) *sf.* *assomption*, f. Հաստատիլ.
Հաստատուիլ. բարձրանալն ի պատիւ. յա-
ղագուԹիւն. յաշխատանս. 2. փոխանակ ապրե-
լոյսին յերկինս. ՙ վերափոխումն. Հանուցա-
երէ. նոՀելեկնիլ. 3. նոյն երկնէն Հաստատիլ
Քրիստոս երկնէն Հաստատիլ Քրիստոսի.

Assurdità, *sf.* *absurdité*, f. անպատՀաւ-
ԹիւնՀ. գործարանելիսիլ. պնՀանելիչ. տեսա-
նելելիչ.

Assùrdo, a, a. *absurde.* անգէպ. անպատՀ.
անպատշաճ. գործարանելիսիլ. նոՀանելիչ. տես.

Assurgere, *vn.* *se lever.* քաանել. ծայրա-
նալ. ելանիլ. ելնիլ.

Àsta, *sf.* *bâton*, m. 2. *manche*, m. 3. *lance*, f.
ԹիւՀ. ձող. գաւազան. 2. ըռնել. 3. գեղարդն.
սուրՀ. ուղղ. Նիզակ. ըռնելի. ձեռնԹիւն. 2. ուղ.
3. ՀնդէԹ. ձեռնա. կնտաՀեր. գեռան. նետ.

Astàceo, *sm.* (gambaro marino) *homard*, m.
ծիլգնդեան. ըռնիչ.

Astallamènto, *sm.* *demeure*, f. բնակուԹիւն.
գնաց. գնացուածք, տարաՀանի իրք. ծեռա-
նոց. գործան.

Astallârsi, *vp.* *s'établir.* բնակիլ. գաղաբել.
գնարարք. ոստն. գործարանելիս ելնել.

Astànte, *s.* *garde-malade.* Հիւանդապահա-
պատՀանդաց. խոՀնի պահան.
— *a.* *présent*, e. *spectateur.* ապրեալ ի բակաց.
Հոգբեր. ներկայացս ելեալ. ծայր պատՀանդ.

Astàta, *sf.* *coup de lance*, m. Նիզակած ի-
գործի. ՀնդէԹ ածելիս.

Astàto, a, a. *armé de lance.* սեպաբար. նի-
գործարար. գեղարդեալ. ՀնդէԹեալ.

Astegnènza, *sf.* *abstinence*, f. ժուժկալու-
ԹիւնՀ ի կերակրոց. ներեկոյ.

Astèmio, a, a. (che non beve vino) *abstème.*
ap ժուժկալէ. կրօնաւորէ ի գինւոյ. գինի-
Հաս. կրօնաւորելի. ներեկոյի.

Astenérsi, *vp.* *s'abstenir.* ժուժկալել. պա-
Հել. Հրաժարիլ. զգաստանալ. պնՀանի ճառ-
նալ. ապրանքն. ների գործոյն. ներելիս
ի ածելիսն.

Astergènte, a. *abstersif*, *ve.* *ap* սրբէն.
սրբիչ. ներելելիչ.

Astergere, *va.* *nettoyer*, *absterger.* լուանալ.
սրբել. Հնձել. ներածանել. ածիլ. ներելելիչ.

Asterisco, *sm.* *astérisque*, m. նշանակ ի ձեւ
աստղ. (*). գրա ծայր գնր ներելնակ. (*).
ելնելոյ.

Asterismo, *sm.* (costellazione) *astérisme*, m.
աստղագուառն. ՙ Հաստատութիւնն. գնաց.

Astersione, *sf.* *abstersion*, f. լուացուածք.
Հնձելիս. մաքրելիս. ածելիս. ներելելիչ.

Astersivo, a, a. *abstersif*, *ve.* սրբիչ.
սրբիչ. ածելիչ. ներելելիչին.

Astètto, *sf.* *petit bâton*, m. գաւազան փոքր.
ներելնակ.

Astérso, a, *a. abstergé.* սրբական. Կնիկական. Խոյանալու. Ականջ. Ինձնից.

Astiare, *va. envier.* Նախանձել. Ջնջնալ.

Asticciuóla, *sf. petite lance,* f. ակաց փոքր. արտեզ. Ձնչարանիկ.

Asticulo, *sm. goujon, bouton de poutie,* m. ասպից. Ձախարանի. Լար գլխ.

Astífero, *sm. porte-lance,* m. Նիզակակիր. զենքակիր. Ձնչարան.

Astinente, *a. sobre.* պարեզող. Ժուժկալ. Ներհնարար. Եղկ ներհնար.

Astinénza, *sf. abstinence, modération,* f. զգաստություն, ժուժկալություն կերակրոյ. Ներհնար. Ներհնարանալ. Ներհնարար. Լինալ.

A'stio, *sm. envie, rancune,* f. Նախանձ. Չեռ. խանդաղատություն. չարանենություն. Ջնջնալ. Հատ. բեր.

Astióso, a, *a. envieux, se.* Նախանձառ. չարակին. Ջնջնական. Հատող. բերող.

Astivamente, *av. promptement.* փութանակի. Ճարպ. Ճարպ. Ներ. Ներհնար. Ներհնար.

A'sto, *av. adroitement, avec ruse.* Նենգաբար. Ներհնար Լեզ. Ներհնար Լեզ.

Astóre, *sm. autour,* m. արտաղ բազե. Լաբեր.

Astorlomía, *sf. astronomie,* f. աստեղագիտություն. Հեղինակ.

Astráere, *va. abstraire.* գաղանել, անջատել. Ձնորհ. Ներհնար. Ներհնար. Ներհնար.

Astrágalo, *sm. astragale,* m. գարշ ինչ. Նոսանոց. 2. լինգ. 3. ասուս մատանոյ. պնդաց ոտ նոր. ոտ. 2. ոտքի. 3. Ներհնար գլուխ ոտից.

Astrále, *a. astral, e.* աստեղագ. Ներհնարական.

Astránza, *sf.* (specie di elleboro nero) *elleboreנoir,* m. սեաւ կամ գարշի. Ներհնարանալ. Ներհնար.

Astrárre, *va. abstraire.* գաղանել, անջատել. Ներհնար. Ներհնար. Ներհնար.

Astrattággine, *sf. distraction,* f. գրաւոն մտաց. Ներհնար Ներհնարանալ.

Astrattamente, *av. par abstraction.* գաղանելով, անջատելով մտաց. Ներհնարանալ. Ներհնար.

Astrattézza, *sf. abstraction,* f. գաղանելն, անջատելն մտաց. Ներհնար. Ներհնար.

Astrátto, a, *a. abstrait, e. qualité, quantité, abstraction,* f. գաղանել. գաղանեալ, անջատեալ մտաց. Ներհնար. Ներհնարանալ.

Astrazióne, *sf. abstraction,* f. գաղանելն, գաղանելն մտաց. Ներհնար. Ներհնար.

Astrignere, *va. contraindre.* Նեղել. ստիպել.

Astringere, *va. contraindre.* Նեղել. բռնադատել. Ներհնարանալ. Ներհնար. Ներհնար. Ներհնար. 2. Ներհնար. Ներհնար.

Astringénte, *a. astringent, e. 2. qui force, contraint. ce pouvoir qui contraint.* զօրութիւն. 2. Նեղել. բռնադատել. Ներհնար. Ներհնար. 2. Ներհնար. Ներհնար.

Astringénza, *sf. contrainte,* f. բռնութիւն. բռնադատություն. Հարկ. ստիպում. Ներհնար. Ներհնար.

A'stro, *sm. astre,* m. աստղ. Լուսաւոր. Նեղ. Ներհնար. Ներհնար.

Astrolábio, *sm.* (strumento per conoscere i moti degli astri) *astrolabe,* m. աստեղագրիչ. Ներհնարան.

Astrolagáre, *va. faire profession d'astrologie, prédire.* գաղանել. աստեղագիտություն. Հայել. գուշակել. Ներհնար Ներհնար. Ներհնար. Ներհնարանալ Ներհնար.

Astrólago, *sm. astrologue,* m. աստեղագէտ.

Astrólogo, *v.* գէտ. աստեղաբաշխ. քաղդեայ. Ներհնարանալ. Ներհնար Ներհնար.

Astrologia, *sf. astrologie,* f. աստեղագիտություն. մոգութիւն. քաղդեականություն. Ներհնարանալ. Ներհնար. Ներհնար.

Astrológico, a, *a. astrologique.* քաղդեական. աստեղագիտական. աստեղագրական. Ներհնարանալ Ներհնար.

Astronomáre, *vn. faire profession d'astronomie.* զգաստալ աստեղագիտանալ. Ներհնարանալ Ներհնար.

Astronomía, *sf. astronomie,* f. աստեղագիտություն. Ներհնար.

Astronómico, a, *a. astronomique.* աստեղագիտական. Ներհնարանալ Ներհնար.

Astrónomo, *sm. astronome,* m. աստեղագէտ. Ներհնարանալ Ներհնար.

Astróso, a, *a. obscur, e.* գիտաբրնդաց. Ներհնարանալ. Ներհնար.

Astúccio, *sm. étui,* m. գաւանակ. տուն. Ներհնարանալ. Ներհնար.

Astutáccio, a, *a. vieux renard, matois, rusé.* խորագէտ. խորամանգ. Ճարպատ. Ներհնարանալ. Ներհնարանալ.

Astutamente, *av. avec ruse, artificieusement.* խորամանգաբար. խորհրդաբար. Ներհնարանալ. Ներհնարանալ. Ներհնար.

Astutézza, *sf. ruse,* f. խորամանգութիւն. խորհրդաբանութիւն. Ներհնարանալ. Ներհնարանալ. Ներհնար. Ներհնարանալ. Ներհնարանալ.

Astúto, a, *a. adroit, e.* խորամանգ. Ճարպատ. խորամանի. Ներհնարանալ. Ներհնար. Ներհնարանալ.

Astúzia, *sf. ruse, tromperie,* f. խորամանգութիւն. խորհրդաբանութիւն. Ներհնարանալ. Ներհնար. Ներհնարանալ.

Asúro, *sm. ver coquin,* m. ատոկ որիկ. Ներհնարանալ. Ներհնարանալ.

Atánte, *a. robuste.* Հաստկուռ. զօրաւոր. Ներհնարանալ. Ներհնարանալ.

Atáre, *va. aider.* օգնել. Ներհնարանալ.

Ateísmo, *sm. athéisme,* m. անաստուածանալ. Ներհնարանալ. Ներհնարանալ.

Ateísta, *sm. athée,* m. անաստուած. անհաւատ.

A'teo, *v.* Ներհնարանալ. Ներհնարանալ. Ներհնարանալ. Ներհնարանալ.

Atenéo, *sm. athénée,* m. տեղի, ժողովարանդոց. Ներհնարանալ Ներհնարանալ.

Atléta, *sm. athlète,* m. մարզիչ. ըմբիշ. մարտիկ. Նահատակ. Ներհնարանալ. Ներհնարանալ.

Atlética, *sf. l'art du lutteur, athlétique,* f. ըմբշամարտ. ըմբշական մրցումներ. Ներհնարանալ.

Atmosféra, *sf. atmosphère,* f. Հաւտարկայ. Հանճարտած. ոչխարկական ամպ. սահմանած ամպ. Ներհնարանալ.

A'tomo, *sm.* atome, m. Հոգեմաղձ. Հիւզէ մանրագոյն փոշի.* Համանդագ· Լերինք· Ծերեր։

Atrabile, *sf.* bile noire, f. սեաւ մաղձ· տրեմխիւն· Ծոր· սոքոր· Ծոր· սեաւ։

Atrabiliário, a, a. atrabilaire. տխաւոր· Հեզ տ-ւոր· Հեզասէաթ· Ծոր· սոքրուէ։

Atramento, sm. encre, f. սեւագիր· մուր· սեւակ· Ծմանագ· Գաւթեղեկ։

A'trio, sm. vestibule, m. գրաչ· գաւիթ· անդասասակ· գաղթագասիթ· Հայիս· Հաւլէ։

A'tro, a, a. sombre. 2. funeste, tragique. սեաւ· Ծմայ· Ծմեղ· 2· լի չարեաւք· չարիքներաս· Խաղող· Հեղաս· Ծոր· սոքրուէ։ 2· Գաւթագեղէ· Ծոր։

Atroce, a. atroce, cruel, le, barbare. անդթարար· գազրելագիտ· գազրելագիտ· անգութ· Հաւլ· Ծոր· գազրելագիտ· անգութ· Ծոր· սոքրուէ։

Atrocemente, av. cruellement. անդթարարար· Ծմարտ· խստագոր· անդթագոր· անգիտակ· չողրագոր· Հաւլագոր· գազրելագիտ· Ծոր· սոքրուէ։

Atrocire, vn. devenir cruel. գազրելագիտ· Խստանալ· չողրագիտ· Հաւլագիտ· սոքրուէ· Ծոր· սոքրուէ։

Atrocità, sf. atrocité, cruauté, barbarie, f. գազրելագիտիւն· Խստագիտիւն· գազրելագիտ· Ծոր· սոքրուէ։ Հաւլագիտ· գազրելագիտ· Ծոր· սոքրուէ։

Atrofía, sf. consomption, f. Տիւրագիտիւն· Իշխէ։

Attacabile, a. attachant, e. զոր Ծարիւ է չարել, կպել· գաղթագոր· Ծոր· սոքրուէ։

Attacagnolo, sm. crochet m. կոր երկաթ· փայտ· զիզ· Գաղթել։

Attacamento, sm. union, f. 2. attachement, m. passion, f. Ծիաւորիւն· կպելն· չարիք· կապ· 2· Ծիաւորիւն· Ծոր· սոքրուէ։

Attaccare, va. attacher, joindre. 2. atteler. 3. aller à la charge, attaquer, assaillir. գաւթել· կպել· չարել· չարիլ· Ծիաւորել· կապել· 2· լծել· 3· չարձակել· Խաղալ· գիմել· ի գիմի Հարկանել· Ծէր կիներ· գիր-լերինք· Ծոր· սոքրուէ։ Հաւլագիտ· գազրելագիտ· գազրելագիտ· 2· գալ· Ծ· Ծոր· սոքրուէ։ 3· Ծոր· սոքրուէ։ Հաւլագիտ· սոքրուէ։

Attaccarsi, vp. s'attacher. չարիլ· կպել· կառնել· կառչել· 2· պարապանել· Ծիս գնել· Ծոր· սոքրուէ։ Խլրինք· Ծոր· սոքրուէ։ Ծոր· սոքրուէ։ գազրելագիտ· 2· գազրելագիտ· Ծոր· սոքրուէ։ գազրելագիտ· գազրելագիտ· Ծոր· սոքրուէ։

Attaccatticcio, a, a. gluant, e. Ծմանագ· ար կառնի· Ծոր· սոքրուէ։

Attaccatúra, sf. union, f. Ծիաւորիւն· կցուած· կապ· Ծէր տէս· գազրելագիտ· Ծոր· սոքրուէ։ — del pane, baisure, f. կցուած Տարի· կապ կալ կողմն ար Տարին գնդ Ծմանաս կղզին ի Տնդրին· գազրելագիտ Ծոր· սոքրուէ։ գազրելագիտ· Ծոր· սոքրուէ։

Attácco, sm. prise, f. կռիւ· Ծարտ· գազրելագիտ։

Attagliáre, vn. plaire. 2. convenir, être propre. գնդանելի· Տանդ լինել· 2· պատշաճել· ի գէպ գալ· Ծոր· սոքրուէ։ գազրելագիտ· 2· գազրելագիտ· Ծոր· սոքրուէ։ գազրելագիտ· գազրելագիտ· Ծոր· սոքրուէ։ — va. couper. Տանանել· գազրելագիտ։

Attalentáre, vn. plaire. գնդանելի· Հաճոյ լինել· Ծոր· սոքրուէ։

Attanagliáre, va. tenailler, tourmenter. սանձիլ Տրաքնալ· անձկանալ· չողաղանալ· Ծոր· սոքրուէ։ գազրելագիտ։

Attapinamento, sm. abattement, m. վհատութիւն· լքումն· Ծոր· սոքրուէ։ գազրելագիտ։

Attapinársi, vp. se plaindre. պատանի լինել· զրկի Ծիլիլ· Ծոր· սոքրուէ։ գազրելագիտ։

Attappezzáto, a, a. tapissé, e. պատատարած· լի· գազրելագիտ· պատկանած· գազրելագիտ։

Attaranlato, a, a. mordu de la tarentule. Ծաբեալ է սարանձաղացոյ սարկէն.* Տարդ· կաշար· օձ· Ծոր· սոքրուէ։ գազրելագիտ։

Attáre, va. adapter. յարմարել· պատշաճել· գազրելագիտ։

Attársi, vp. s'accommoder, se plier. պատշաճել· ի գէպ գալ· գազրելագիտ։

Attastáre, va. frapper. Տարիանել· գազրելագիտ· գազրելագիտ։

Attecchimento, sm. accroissement, m. սնանել· բարանիլն· գազրելագիտ· գազրելագիտ։

Attecchíre, vn. s'accroître, pousser. սնանել· բարանիլ· գազրելագիտ· գազրելագիտ։

Attediáre, va. ennuyer, fatiguer. Հանձրոյհի առնել· ազգակայացուցանել· Հանձրոյհացուցանել· ազիսաս առնել· ծանրացուցանել· գազրելագիտ· գազրելագիտ։

Attediársi, vp. s'ennuyer. Հանձրոյհանալ· ազգակայանալ· գազրելագիտ· գազրելագիտ։

Attéggevole, a. gesticulateur. ար շարժէ բզ-Attéggiante, Աձառ է. զոյլ անդամն ի խաւսելն· Հարուածին ար Իւն գազրելագիտ։

Attéggiamento, sm. geste, m. շարժումն մարմնոյ· Հարուածին ար· գազրելագիտ։

Attéggiare, va. animer une statue, etc. գրաչելէ. Նկարել կենդանի կերպարանացոյ· Հիւռնի Իւս կիներ· — vn. gesticuler. շարժել գձառս եւ զայլ անդամս ի խաւսելն· Լուծչաշրջ· լշէ Հարուածին կիներ· գազրելագիտ։

Attéggiatamente, av. en gesticulant. գանգամեն շարժելով· Հարուածին ար Իւն։

Attéggiatore, sm. gesticulateur, m. ար շարժէ զձառս եւ զայլ անդամս ի խաւսելն· Լուծչաշրջ· լշէ Հարուածին Խոհի։

Attegnénza, sf. consanguinité, f. արգակառնիւթիւն· ազգակառնութիւն· Խաղալ։

Attelábre, va. ranger en bataille. Տնդասս յարգելէ· Տնդատակ ցանել· կարգել· առեալ ի առն կիներ· առ ի առն գազրելագիտ։

Attempársi, vp. vieillir. Տեղանալ· անգանել գատարել· Տնանալ· գազրելագիտ· Խաղալ։

Attempatélto, a, a. vieillot, te. փոք մի Տեղացեալ· Տեղատի· գազրելագիտ։

Attempatólto, a, a. âgé vigoureux, se. առագ· Տիր· ուժատար Տեր· գազրելագիտ· գազրելագիտ։

Attemperáre, va. tempérer. 2. adoucir. չափ գնել· անձանձրել· 2· յարգարացուցանել· անգրել· Ծոր· սոքրուէ։ գազրելագիտ· գազրելագիտ։ 2· գազրելագիտ· գազրելագիտ։

Attemperársi, *vp. se modérer. 2. accomplir la loi.* չափ դնել, անձին · ամանաչափել գանձն · 2· ընել· պահել գործնս · իմիաել իւրեր օրէնք · ժեռնել չարի իմիր · 2· գնահատս, այնո ընդրէ իմիրեր · նահատակել, ընթամ իմիր ·

Attendamento, *sm. campement*, m. բանակ, խորան Տարիանելեն· օդատ· լատեր ֆեռներ·

Attendáre, *va. camper.* բանակի, խորան Տարիանել· օդատ· լատեր ֆեռրմ ·

— *vn. se camper.* Նստել· գադարել· ֆեռնամ· գնահատմամ·

Attendénte, *a. qui attend.* մնադիր· որ սպասէ· Տահեցնեթ· ակնկալեթ·

Atténdere, *vn. s'appliquer, être attentif. 2. attendre.* Չանալ· պարապել· ուշ ունել· միտ գնել· 2· սպասել· Տահեցնեթ, ակնկալել· ընթացնեթ իւրեր օրէնք· ուիթեր իմիր· ներեցնեթ իւրեր օրէնք· ուիթեր իմիր· ներեցնեթ· 2· գնահատել·

— la promessa, *tenir parole.* ընել, կատարել, պահել զխոստումն· ուիթեցնեթ գոստեր·

Attendiménto, *sm. application*, f. մնադիրութիւն· միտ դնելն· ուիթեմ·

Attenditóre, *sm. appliqué.* մնադիր· որ սպասէ· Տահեցնեթ· ակնկալող·

Attenebráre, *va. obscurcir.* խաւարեցուցանել· ֆոռոմամ· ֆոռոմէլեթ իմիր·

Attenénte, *a. appartenant, e.* պատշաճ· պատշաճաւոր· անվ· գնահատելեթ· գնահատեր· գոստեր·

— *sm. parent, proche*, m. ազգական· մերձաւոր· ներոմ·

Attenénza, *sf. appartenance*, f. պատշաճութիւն· մերձաւորութիւն· ազգ·

Attenére, *va. tenir parole.* պահել· ընել· կատարել զխոստումն· ուիթեցնեթ գոստեր· ուիթեցնեթ ներոմ· վիճ իմիր·

Attenérsi, *vp. se conformer à, s'appuyer sur.* պատշաճել· Տամաձայնել· յինոլ· ապաւինել· ֆոռոմամ·

— al consiglio d'alcuno, *suivre l'avis, le conseil de qn.* երթալ գՏնօ խրատու ուրուք· անաալ խրատու ուրուք· գնահատել· ուիթեցնեթ ներոմ ֆոռոմամ·

Attentamente, *av. attentivement, soigneusement.* մնադիրաբար· ուշադիր· խնամով· ներոմ· ուիթեմ իւր·

Attentársi, *vp. oser, se hasarder.* Համաձակել· խրախուսել· իշխել· ժոռել· մնադրել· ֆերոմեր իմիր·

Attentáto, *sm. attentat*, m. յանդգնք· ոճիր· վնաս· ապիրատութիւն· ռոռ· ֆոռոմ· ֆերոմ· ոռ իւրեցնեթ ֆոռ·

Attentatório, a, *a. attentatoire.* ոճրաւոր· ոճրագործ· ընդդէմ խրատոյ, իշխանութեանց· ֆերոմ·

Attentivo,)a, *a. attentif, ve, soigneux, se, di-*

Attento,)ligent, *e.* մնադիր· ուշադրաւոր· Տամաձայնօ· գնահատ· գնահատեր· գնահատ· ֆերոմ· ոռ իւրեցնեթ·

Attento, *sm. attention, application*, f. soin, m. մնադիրութիւն· միտ· գան· խնամ· ուիթեցնեթ· գնահատելեթ· ֆերոմ ֆոռոմ· ոռ իւրեցնեթ·

Attenuáre, *va. atténuer, amoindrir, affaiblir.* նրբել· նուազեցուցանել· ծռելել· ակարացուցանել· իմիրելեթ· ֆոռոմելեթ· ֆոռոմելեթ· իմիրելեթ·

Attenuáto, *a. a. amaigri, e, exténué, e.* նրբեալ· վտիտ· ծռելեալ· իմիրելեթ· իմիրելեթ· իմիր·

Attenuazióne, *sf. atténuation*, f. amoindrissement, m. նրբելն· նուազեցուցանելն· իմիրելեթ· ֆոռոմելեթ·

Attenzionecélla, *sf. légère attention*, f. սակաս ինչ մնադրութիւն, խնամ· գնահատ ուիթեցնեթ· ներոմ ներոմ· ուիթեցնեթ·

Attenzióne, *sf. attention*, f. soin, m. մնադրութիւն· ուշ· փոյթ· խնամ· գնահատելեթ· ուիթեցնեթ· ներոմ ներոմ· իմիրելեթ·

Attergáre, va. mettre derrière. արկանել զ թիկունս· ոռա· ոռ ֆոռոմ·

Atterraménto, *sm. renversement*, m. *démolition*, f. կործանումն· քանդումն· իմիր· ֆոռոմ· իմիրելեթ·

Atterráre, *va. renverser, terrasser.* կործանել· քակտել· ուիթել· քանդել· ապաղել· իմիրելեթ· ներեմ ոռ ֆոռ· ֆոռոմ իմիրելեթ·

Atterrársi, *vp. se prosterner. 2. s'effrayer.* խոնարհել զերիր· զերիր անկանել· 2· գարհուրել· երկնչել· ապրելեթ· ներեմ ֆոռոմ· ոռ իմիրելեթ· 2· ֆոռոմ·

Atterratóre, *sm. destructeur*, m. կործանիչ· ուիթող· իմիրեթ·

Atterrazióne, *sf. renversement*, m. կործանումն· քակտումն· իմիր·

Atterrimento, *sm. épouvante, frayeur*, f. երկեղ· ահ· դողումն· ֆոռոմ· ֆերոմ·

Atterríre, *va. intimider, épouvanter.* երկնցուցանել· գարհուրեցուցանել· ահ ազդել· ֆոռոմելեթ· իմիրելեթ·

Atterzáre, *vn. être réduit au tiers.* Տասանել զերորդ մասն· իմիրելեթ ֆոռոմ· ֆերոմ իմիրելեթ·

Attésa, *sf. attention, application*, f. soin, m. մնադիրութիւն· ուշ· խնամ· ուիթեցնեթ· ներոմ·

Attesamente, *av. attentivement.* մնադրութեամբ· խնամով· ներոմ ներոմ· ուիթեցնեթ իմիր·

Atteso, *av. eu égard à.* ոռո· առ· Տալեցեալ· ներեմ· ոռ ոռ ֆոռոմ· ոռ ներոմ·

Atteséchè, *c. attendu, vu que.* որով Տետև· քանզի· զի· գիտելով չափ· վիճ· վիճակ· վիճ· ոռ իմիր·

Attestáre, *va. attester, certifier, témoigner.* վկայել· վկայութիւն դնել· վկայ լինել· ցուցանել· իմիրելեթ ներեմ· իմիրելեթ ներեմ· ներոմ ներեմ·

Attestáto, *sm. attestation*, f. *témoignage*, m. վկայութիւն· գիր վկայութեան· իմիրելեթ· իմիրելեթ ներեմ· իմիր ոռ ֆոռոմ·

Attestatóre, *sm. témoin*, m. վկայ· իմիր·

Attestazióne, *sf. témoignage*, m. վկայութիւն· իմիրելեթ·

Attézza, *sf. aptitude*, f. պատշաճութիւն· անձնական լինել· ոռ իմիրելեթ·

Atticciáto, *a. a. trapu, membru, e, robuste.* անդամակազմեալ· Տասանագեղ· յապինձ· Տասանկու· ոռ իմիրելեթ· ֆոռոմելեթ·

Atticísmo, *sm. atticisme*, m. *2. finesse, délicatesse*, f. ատտիկեցուց առածնիմն բար-

բառ. 2. Ճարտարութիւն. պաճուճանք. զգուշութիւն. փափկութիւն. ոճաբանութիւն. 3. ընճիւղ. ոստիկան. նուագիւ.

Attignere, *va.* puiser. 2. pénétrer, comprendre. Ջուր հանել. 2. իմանալ, գիտուն բանից ի մէջայ կալ, հասանել. — ներ, ներծ. ընդունիլ. 2. ներհականալ. ուշանալ.

Attignimento, *sm.* action de puiser, f. Ջուր հանելն. — ներծ. ընդունիլ.

Attignitojo, *sm.* seau, m. գոյլ. ջեզ.

Attiguo, a, *a.* contigu, é. կից. յար. յկից. կցեալ. ընդեր. ակնկից. ծնողական. ընտանեական.

Attillarsi, *vp.* se parer, s'atinter. զարդարել. պաճուճել. ջոճանիլ. ընդեր ընդեր բերել. ընտանի ներսերի իւր ներկայ գնալ.

Attillatamente, *av.* avec une propreté recherchée. զիտիցիկ. պաճուճանաւք. ճարտարութեամբ. ընդեր. ընտանի. ներսերի իւր.

Attillatezza, *sf.* parure recherchée, f. փափկութիւն. զարդ (զգեստից).

Attillatura, *sf.* recherche, f. ընտրութիւն. պաճուճանք. զարդ (զգեստից). ընդեր. ներսերի իւր. ընտրութիւն.

Attillatizzo, a, *a.* tiré, e. à quatre épingles. զարգարեալ. պաճուճեալ. պաճուճապարգարեալ. ներսեալ. ներսերի իւր.

A'ttimo, *sm.* un moment, un instant, m. վայրկեան. րոպէ. ակնթեթ.

Fare in un —, faire qc. en un clin-d'œil, en un instant. առնել ի միում վայրկեան ժամանակի, չափան ի թարձրեալ. պէտ ակնթեթ ընելով իրեք. ի ներ. ներսեալ ընելով իրեք. ներսեալ ընելով ներսերի իւր.

Attingere, *va.* atteindre, toucher. Հասանել. Հպել. ներձնել. չոչափել. ներելիք. ներելիք. ներելիք. ներելիք. ներելիք. ներելիք. ներելիք. ներելիք.

Attiraglio, *sm.* attirail, m. պատրաստութիւն. կարգ. Հանդերձանք. ապաք. ներելիք. ներելիք.

Attirare, *va.* attirer. 2. plaider, poursuivre un procès. Ձգել. քարշել. 2. դատ վարել. դատ դնել. ընդեր. ներելիք. 2. դատ ներելիք. ներելիք.

Attirarsi, *vp.* s'attirer, mériter. յանձն կալ. զի ապահի լինել. ներելիք ընդեր. ներելիք. ներելիք. ներելիք.

Attitazione, *sf.* le plaider, m. դատ. դատաստան. ընդեր.

Attitudine, *sf.* adresse, aptitude, f. պատշաճութիւն. կար. ազդակութիւն. ընդեր. ընդեր. ներելիք. ներելիք. ներելիք. ներելիք.

Attivamente, *av.* activement. գործելով. գործով. արդեամբ. 2. ի ներելիք. ներելիք. գործ մտաց. ընդեր. ներելիք. 2. ընդեր. ընդեր. ընդեր. ներելիք. ներելիք.

Attività, } *sf.* activité, f. 2. diligence, promptitude, f. զօրութիւն. ազդեցութիւն. 2. փոյթ. խնամք. արագութիւն. ժրաջանութիւն. ներելիք. ընդեր. ներելիք. 2. ընդեր. ընդեր. ներելիք. ներելիք. ներելիք.

Attivo, a, *a.* actif, ve. ազդեցական. գործօղ. գործելի. գործական. *ներգործական. 2. գործօն. ջոյտ. փոր. արագ. ընդեր. ներելիք. ներելիք. 2. ներելիք. ընդեր. ներելիք. ներելիք. ներելիք.

Attizzamento, *sm.* action d'attiser, f. 2. provocation, f. արծարծանիւթ. բորբոքիւն. 2. գրգռութիւն. ներելիք. ներելիք. ներելիք. ներելիք.

Attizzare, *va.* attiser. 2. provoquer, agacer. արծարծանիւթ. լուցանել. բորբոքել. 2. գրգռել. յուսկել. գրգել. շարժել. — ներ ներելիք. 2. ներելիք. ներելիք. ներելիք. ներելիք.

Attizzatojo, *sm.* attisonnoir, m. գործի ինչ առի ի լուցանելոյ զՀուր. փուչ. պիր ներ. ներելիք ներելիք.

A'tto, a, *a.* propre, habile. պատշած. կարող. բանական. ճեռնհաս. յանկոչակ. յաջողակ. ընդեր. ընդեր. ներելիք. ներելիք. ներելիք. ներելիք.

— *sm.* action, opération, f. 2. acte, m. 3. minauderie, affèterie, f. գործ. իրք. արգիւնք. արգասիք. 2. վճիռ. գատաստիկ. հրամանագիր. 3. ներելիք. պաճուճանք. ոյլգանք. իւ. ներ. ներ. ներելիք. ներ. ներ. ներելիք. ներելիք. ներելիք. ներելիք. ներելիք. ներելիք. ներելիք. ներելիք

Attorniamènto, *sm.* *circuit*, m. *cloture, enceinte*, f. *զրկանակ· զրկանակ· գանկ· ևբևբե ևին· ·ուչբե· ·ուչբը· ֆ·ուբ·ևին·*.

Attorniare, *va.* *environner*. *չուրջ պատել, պատրել· պատել· փակել· ֆ·ուբ·ևին·ֆ· ֆ·ուչբե· ևբևբե ·ուշե· ևբևբե·ֆ· ֆ·ուբ·ևին·ֆ· ֆ·ուբ·ևին· ևին·*.

Attórno, *av.* *autour*, *aux environs*. *չուրջ· չուրջնակատ· ևբևբե· ևբևբե·չուն·ֆ· ֆ·ուչբե· ֆ·ուչբե·ֆ· ևուրֆ·ևշ·ֆ· ֆ·ուբ·ևին·*.

Attortigliare, *va.* *entortiller*. *պատատել· գանել· գալբել· ·ուբ·ֆ· ֆ·ուբ·ևին·ֆ· ֆ·ուբ·ևին·*.

Attórto, a, *a.* *entortillé, e, ոլորեալ· գալբատ· պատատած· ֆ·ուբ·ևին·ֆ· ·ուբ·ևին·*.

Attoscare, *va.* *empoisonner*. *գևղել· գևղ մանել ապրանքանել·* *ֆ·ուտատարել· ևբևբե· ևբևբե· ֆ·ուբ·ևին·*.

Attóso, a, *a.* *foldre*. *քնքուշ· գիզգ· ֆ·ուփ·ևին· ևուշ· չբե·ֆ ևուն·ևշ·ևուն·*.

Attossicagióne, *sf.* ‖ *empoisonnement*, m.

Attossicaménto, *sm.* ‖ *գևղել· ևբևբե·ֆ·ուբ·*.

Attossicáre, *va.* *empoisonner*. *գևղել· ֆ·ուբ·ևին·ֆ·* *ֆ·ուտատարել· ֆ·ուբ·ևին·ֆ· ևբևբե·ֆ·ուբ·ևին·*.

Attossicatóre, *sm.* *empoisonneur*, m. *գևղատու· ևբևբե·ֆ·ուբ·ևին·*.

Attrabaccáto, a, *a.* *campé sous des tentes. բանակ չարել· ևատեալ բնդ խորանաւ· օբոտ ֆ·ուտաչ· ևատը ·ուշե·ֆ·ուբ·ևին·ֆ·*.

Attraènte, a, *attirant, attrayant, e.* *ձգիչ· գարշիչ· յանկուցիչ· ֆ·ուպատարիչ· ևբևբե·ֆ· ֆ·ուչբե·*.

Attraiménto, *sm.* *attraction*, f. *գարշումն· ձգումն· յանկուցանելն· ֆ·ուպատարումն· ևբևբե·ֆ· ևբևբե·ֆ· ֆ·ուչբե·*.

— di nervi, *retirement de nerfs. ձգելն· կարկամելն ջղաց· ·ուին ևբևբե·ֆ·ուբ·ևին·*.

Attrappáre, *va.* *séduire, surprendre. մոլորեցուցանել· ֆ·ուրել· պատրել· ֆ·ուշե·ֆ·ուբ·ևին·ֆ· ֆ·ուբ·ևին·ֆ· ևբևբե·ֆ· ևբևբե·ֆ· ևբևբե

ժողովուլ. գիտութիւն. Ֆիզ օվ...ութիւն.

Attuale, *a.* actuel, réel, le, effectif, ve. 2. actuel, le. présent, e. գործող. գործական. իրական. գոյն, իր. իրական, անպայման (մեդ.). 3. ներկայ. 2. առաջիկայ. մոտաւոր. այժմեան. արդի. Ֆիզ. հիմնական. ամէն (իմաստով). 2. ընթացիկ.

Attualità, *sf.* ce qui est actuel, m. actualité, f. կեանքի գործնական. գործնականութիւն. Ֆիզ.

Attualmente, *av.* réellement. 2. actuellement. գործով. արդեամբ. ճշմարիտ. 2. արդ. դեռ. այժմ. այժմիկ. Ֆիզ.-նական. Ֆիզ.-ական. 2. հիմա. ընթացիկ. ընթացիկ հարցեր.

Attuare, *va.* effectuer. կատարել. ի գլուխ հանել. գործադրել. ի գործ անել. ամէն ջանք. իրականացնել. ցոյց տալ.

Attuariato, *sm.* office de greffier, m. պաշտօն ամենագործի, գրչի. տեղ-ական.

Attuario, *sm.* greffier, m. ամենագործ. գրիչ. տեղական տեղակալ. նոտար. տեղակալ. հերձեցի. նոտարիուս.

Attuato, *a, a.* exécuté, e. ի գործ եղեալ. յարգելոս անեալ. կատարեալ. ցոյց. իրականացած.

Attuccio, *sm.* enfantillage, m. գործ. բան մանկութեան. ըզ-ութիւն. մեռ. ցնծութիւն.

Attuffamento, *sm.* immersion, f. ընկղմութիւն. ընկղմութիւն. դրմա. տուք.

Attuffare, *va.* plonger, tremper. ընկղմել. առնուել. ընկղմանել. դրմբրել. տուք. ներ-ել.

Attuffarsi, *vp.* se plonger dans l'eau. ընկղմել. առնուել. դրմբրել. տուք. ...ն տուք.

— nel vino, se souler. արբենալ. գինիով ընկել. ներեալ տքնիլ. ...ի ընթացք ելնել.

nel sonno, plonger dans le sommeil. ննջել. ի խորին քուն ընկղմուիլ. ան-ութեան տալ.

— ne' vizi, s'abandonner aux vices. յոգով ապրի տալ. առնուել. ընկղմանալ. ...ան. առնուիլ ի ...ան. ...ի ...ան. ...ի ...ան. ...

Augúrio, *sm. augure, présage*, m. 2. *vœux, souhaits*, m. pl. Հաւաստմունք. Հաւանական խօսք. բդեաւ խօսք. Հնձեալ. օրհնութիւն. 2. օրհնաբանութիւն. աւետիք. խեղդամահ բանիւ. ուրախալիկի լինել. խնդութիւն. * Հնոյհաւատութիւն. * բարեմասի աւետիս. ֆ-ս. ֆեխէ. բեվ. 2. ինդութ. Խոյս գոռս.

Augúroso , a , *a. superstitieux , se*, *sp* Հնձեալին Հաւատացող. * աւետիքդրացաւոյս. գոռելն Հոմանքը. ֆ-ելոյսո Հոմանն.

Male —, *de mauvais augure*. չար · գուշակ յաջողս · ի չաւատական · չաջողութեան.

Augustáre,*va. rendre heureux. երանելի առնել · չաջողել · ուրախութիւն · Խնդալի լինել.*

Augústo, a , *a. auguste, respectable. 2. sacré, e. vénérable.* ազգասուն · ազգասունական · փառաւոր · 2. Հնութեան արժանի · օրհնեալ · անուանդ · լեհէնելի · վեհապետական · ուրախութիւն · ուրախութիւն · լեհէնելի · Հանգստեան · 2 · գնդապետ · լեհէնելի · ուրախ.

A'ula, *sf. la cour, f. palais royal*, m. արքունիք · ապարանք արքունի · ներս · գերեվարական · ուրախ · գնդաս ·

Aulèdo, *sm. joueur de flûte*, m. փողար · *որպեզամ չար · Հնչելի լաբեր.*

A'ulico, a, *a. aulique.* արքունի արքունի առնելական. * պալատական · ներսալեր · ֆ-ական.

Aulíre, *va. sentir bon.* բարել Հաս անոյշ · Հոտ գեղեցիկ ·

Aumentamènto, *sm. augmentation*, f. ազնուացուցանել · աճեցուցանել · Խնդութիւն.

Aumentáre, *va. augmenter , agrandir , accroitre.* բազմացուցանել · աճեցուցանել · յառաջացուցանել · ազնուացուցանել · ուրախութիւն · աշխատութիւն · գեղեցիկ լինել · ներսալեր · իւ ուրախ · վերելք ·

Aumentativo , a, *a. augmentatif, ve.* աճեցուցիչ · ուրախչիկ ·

Aumentatóre, trice , *s. amplificateur , trice.* աճեցուցիչ · ուրախչիչ ·

Aumentazióne, *sf.* } *accroissement*, m. *augmentation* , f. ազնուացուցանել · յառաջացուցանել · ուրախութիւն · գեղեցիկ լինել · ներսալեր · իւ ուրախ · վերելք ·

A'una, *sf. aune*, f. կանգուն · ուրեր · Հնոյ · ֆ-ի · րեի.

Aunáre, *va. rassembler.* ժողովել · ֆ-ել լինել ·

Auncicáre, *va. enlever , ravir , escroquer.* յափշտակել · ֆ-ելոյ · ուրեր ·

Auncinársi , *vp. se courber.* ներսալել ի ձեւ կոր երկաթեայ · փայտի · լեհէնելենելոյ ·

A'ura, *sf. zéphyr, petit vent*, m. զգոյշ · Հոգի քաղցրասունչ · ձեզ օդ · բաշխելոյ · ֆ-ել · լուսեղ Հել · Հել · ֆ-ել ·

Aver l' — del popolo, *jouir de la faveur du peuple.* Հնոյ ունել · գասակել առաջի ժողովրդեան · ֆ-ելոյսի լեհէնելոյն լեհէնել ·

Auráre, *va. dorer.* ոսկեզօծ յօրինել · օծաներել · պատել ոսկեայ · * ոսկերել · Խոյսեալ · ուրել ·

Auráto , a , *a. tirant sur l' or , doré , e.* ոսկեզօծ · ոսկեպատ · ոսկեներկ · ոսկեզոծ · Խոյսեալ · ուրեան ·

Aurélia, *sf.* (verme rinchiuso nel suo bozzolo) *chrysalide*, f. արդն կծկեալ, փակեալ յիւր պատեանս · գ-ոտ · ելոյսեալ · ֆ-ել ֆ-ելոյ ·

A'ureo , a, *a. doré , e. d'or.* ոսկի · ոսկեզեն · ոսկեզօծ · ուրեան · ուրեան · վերելք ·

Aureola, *sf. auréole*, f. պսակ փառաց արքունի · 2. աստեղան փառաց երկրագործութեան արքայ · ուրեալեր ներս · 2 · ինդութ · վերելք ուրեալեր ·

Auréta, *sf. air doux , zéphyr*, m. Հոգմ քաղցրասունչ · օդոմ · մեզմ օդ · բաշխելոյ · ուրեցիկ · ուրելի ներ ·

Auricolare ,} *a. auriculaire.* ականջային ·

Auriculare ,} ֆ-ուրեալեր ելոյսեան · ֆ-ուրեալեր ելոյսելեան ·

Dito —, *doigt auriculaire*, m. ձկոյսի · * ձկոյ մատ · ուրելի ֆ-ոյսե ·

Auricome, *a. qui a les cheveux d'un blond doré. ականջակալ* · ուրեան ·

Auriga, *sm. cocher*, m. կառավար · սայլապետ · ուրուացոյը · ֆ-ելոյսոս ·

Aurino , a, *a. doré , e. de couleur d'or.* ոսկեգոյն · ուրեան · ուրելեան ·

Aurispicio, *sm. science des aruspices*, f. Հաւանչնութիւն · Հաւանական բդեան · ֆ-ելոյսելեան · ուրելեան ·

Aurizzáre , *vn. devenir or , se changer en or.* լինել ոսկի · փոխել յոսկի · ուրեան ֆ-ելոյսել ·

A'uro, *sm. or*, m. ոսկի · ուրեան · ներ · ներելեալ ·

Auróra, *sf. aurore*, f. այգ · առաւօտ · * արշալոյս · ֆ-ել · ոտ ներն · ուրուն · ուրուն · ֆ-ել · ուրուն ·

Ausáre, *va. accoutumer. սովորեցուցանել · ուրելներել ·*

— *vn. avoir coutume.* սովորել · ուրելել · ուրի ֆ-ոյսել · լինել ·

Ausiliáre , } *a. auxiliaire.* օգնական · ո-

Ausiliário , } *ժամգալ · Հեռաւոտ ·* գ-ել · ֆ-ուրելոյսե ·

Ausiliatóre, *sm. aide, protecteur*, m. օգնական · Հեռաւոտ · ֆ-ուրելոյսե · ֆ-ել ·

Ausílio, *sm. secours*, m. օգնականութիւն · աւաղութիւն · ֆ-ուրել ·

A'uso , a , *a. hardi , e.* Համարձակել · Համարձակ · յանդգնել · ֆ-ուրելել · ֆ-ելոյսե · ֆ-ուրելել ·

Auspice , *sm. défenseur , patron, protecteur*, m. պաշտպան · օգնական · խնդիրք · Հաւագով · ֆ-ելոյսելեան · ֆ-ուրելոյսե · ֆ-ուրելոյսե ·

Auspicio, } *sm. auspice*, m. 3. *souhait*, m.

Auspizio, } Հաւանչնութիւն · բդեան · Հնձեալ · 2 · օգնականութիւն · պաշտպանութիւն · 3 · փափաք · խնդիր · ֆ-ել · ֆ-ել · ուրել · 2 · ֆ-ուրել · ֆ-ել · Հոմանքն · պաշտպանութիւն · 3 · փափաք · խնդիր · ֆ-ել · ֆ-ել · ուրել · 2 · ֆ-ուրել · ֆ-ել · Հնձեալ

A'ustro, *sm.* *vent du midi*, m. Հարաւակողմ· Հարաւ. ‖ Հով Հարաւոյ. Ցնծադ. Լծոտ. Բերնէ.

Autenticamente, *av.* *authentiquement, légalement.* Իրաւամբք· արդարեմեամբ· քան օրինի· Վաւերաբար· Հաւէտն. Լերան·

Autenticare, va. *authentiquer.* Ցոյնաբանել· Հաստատել· Վաւերական առնել· Հաւէտնել· Հաւատ ածանել· Հաւ. Իրաւ Բերել ի լոյս·

Autenticazione, *sf.* *légalisation*, f. Հաստատութիւն· Վաւերական առնելն· Հաւէտնութիւն· Հաւ. լոյս·

Autenticità, *sf.* *authenticité*, f. Վաւերական լինելն· առաջնորդութիւն· Հաւէտն·

Autentico, a, a. *authentique, solennel, le.* Վաւերական· ուղիղ· առաջ· իրաւ· արդար· Ցոյնաբանս· Հաւէտ· Հաւատնեալ· Հաւատարեալ·

Autocefalo, *sm.* *autocéphale*, m. Ինքնագլուխ, ազան (Հաւկաղաւն)· Հեռի գլուխ (Ձկներուն)·

Autógrafo, a, a. *autographe. Իրագիր Հեղինակի ձեռք, գրուածք·* Ինքն իրին· Հեռի Ելնել Հաւատալեաւ·

Autóma, *sm.* *automate*, m. Գործի, մեր·

Automato, *sf.* Ինքնագ որ ինքնին շարժի· Հեռի Հեռուներ հարատեւ Հեռի Հեռնելոյ· Հեռնելոյն Հաւատնեալ·

Autonomia, *sf.* *autonomie*, f. Ինքնաբերն ազիսմամեմեան· ազատամեան վարելոյ քան իւրոց օրինաց· Հաւատնելու· Հեռի գալ· Ելնել օրէ·

Autónomo, a, a. *autonome.* Ինքնաբերն ազիսմամ· ազատ (քաղաք)· Հեռի գալ· Ելնել օրէ (Ելեկտր)·

Autóre, sm. *auteur*, m. գոհար· գործ· արարիչ· 2· Յամենագիր· գրագիր· * Հեղինակ· 3· պատճառ· գրգիռ· շարժիչ· առաջնորդ· Ելոյս Լուծին· Լծոտ Լուծին· Ա·Հեռ· 2· Հեռ Լեզ· Հեռանդնեն· Հեռնել· 3· գոհ· գործ· Հեռնող·

Autorevole, a. *digne de foi, impérieux, se.* Հաւատարիմ· արժանի Հաւատալոյ· Վաստ բանի· գործոց· Հեռնեռնեն Հեռն Ինքնիշխան· Ինքնակալ· Հեռնող· Հեռ· Հեռնող·

Autorevolmente, *av.* *en maître, impérieusement. Իշխանութեամբ· տիրաբար· Հեռնեռնեն· Հեռոտ Իրեն·

Autorità, *sf.* *autorité*, f. 2. *crédit*, m.

Autorità, *sf.* *considération*, f. 3. *citation*, f.

Autorità, *sf.* Իշխանութիւն· Հոգեւոր Իշխանութիւն· գործութիւն· առաջնութիւն· 2· պատիւ· շուք· փառաւորութիւն· 3· Հռչակութեան բանք· մէջեռ· վկայութիւն, քան ժամանակագրին· Ելեռնեռ· Ելոյս· Լուծ· Լեզ· Հեռ· Հեռնեռնեն· Ելեռնեռն· Հեռնեռնեն· Հեռնեռնեն· 2· Ելեռնող· 3· Հեռնելութեն Հեռնեռն·

Autoritativamente, *av.* *impérieusement.* Իշխանութեամբ· տիրաբար· Հեռնեռնեռնեն· Հեռոտ Իրեն·

Autorizzare, va. *autoriser.* տալ իշխանութիւն· Հաստատել· Հաստաբանել· վաստ բանի առնել· բռնեռն, Ելեռ Վերեռ· Ելոյն Ելեռ·

Autrice, *sf.* *femme auteur*, f. Կին ժամենագիր· Հեռնելութեն·

Autunnale, a. *automnal, e.* աշնանային· աշնոյ· Լեռնեռ· Լեռ·

Autúnno, *sm.* *automne*, m. աշուն· Լեռ· ան Հեռոտ· Իրեռն· Ելոյն·

Auzzaménto, *sm.* } *aiguisement*, m. արեզ·

Auzzatúra, *sf.* } Ինքնեռ· Հեռնելոյ·

Auzzáre, va. *aiguiser.* սրել· Հեռնելոյ·

A'va, *sf.* *aieule, f.* Տատի· * մամի· Նեռն· Հեռ· Հեռ· Հեռ·

Avaccévole, a. *expéditif, ve. diligent, e. hâtif, ve.* արագ· շուտ· գիւրաշարժ· Հեռ· գործոն· Ինքն· Լեռեռ· Լեռեռ· Ելոյնեռնեռ· Հեռնելոյ·

Avaccénza, *sf.* } *vitesse*, f. արագաեռ·

Avacciaménto, *sm.* } Ելոյնեռ· Լեռեռ·

Avacciánza, *sf.*

Avacciáre, va. *accélérer.* փութացուցանել· Եռնեռնել·

Avaccio, *av.* *vite.* արագ· Լեռեռ·

Avále, *av.* *tout-à-l'heure.* առաջանալի· իսկ եւ իսկ· Ինքնեռ· Հեռ·

Avanguárdia, *sf.* *avant-garde*, f. յառաջապահութիւն· առաջապահ· Լեռեռնեռնեռ· Ելեռ·

Avánia, *sf.* *avanie*, f. *tort*, m. Չարի Ցանց· Հաստատութիւն· զրկանք· անիրաւութիւն· Ելոյ Ելեռնեռ· զանձ· Հեռնելեռնեռ·

Avannótto, sm. *alevin, menu poisson. 2. niais.* Ձկներուն Ձկնիկ· Ցանց Ձկնիկ· 2· տգէտ· Ելեռ Լեռեռնեռ· Ելեռն Հեռնեռ· Հեռնեռ Ելեռնեռ· Հեռնեռնեռ· 2· Ելեռ·

Avánte, } *av.* e *prep.* *avant. 2. d'abord. antérieurement. 3. devant. 4. plutôt, mieux, préférablement.* յառաջ քան· Նախ քան· 2· յառաջ· յառաջ եւս· յառաջագոյն· յառաջ քան· 3· առաջի· 4· աւելի· առաւել· Եռնեռնեռ· 2· Ելեռն· 3· Եռնեռնեռ· Ելոյնեռ· 4· Վերեռ·

Avanticámera, *sf.* *antichambre*, f. առաջին անձնական· անդառնալ· գասիճ· գասիճ· Ելեռնեռ· Հեռնեռ Հեռնեռ· Ելեռնեռնեռ Նեռն·

Avantichè, *c. avant que.* մինչ չեւ· յառաջ քան Ելեռ· Նախ քան զի· Եռնեռնեռ· Հեռնեռ· Հեռնեռնեռ·

Avantiguárdia, *sf.* *avant-garde*, f. յառաջապահութիւն· առաջապահ· Լեռեռ· Ելեռնեռնեռ·

Avanzamento, *sm.* *avancement*, m. յառաջադիմութիւն· զարգանալն· Լեռեռ Լեռեռ· Լեռեռնեռ·

Avanzánte, a. *qui surpasse. 2. superflu, e.* որ յառաջագնէ ինքն, անցնէ· 2· աւելորդ· աւելի· Լեռեռնեռն· 2· Ելեռեռ· Հեռնեռ·

Avanzáre, va. *augmenter son bien.* զաւելացուցանել յանձին զինւոյ· Լեռեռնեռնեռ· Հեռ· Ելեռնեռ·

— *vn.* *gagner le devant.* առաջի անցանել· առնել զառաջս· Եռնեռնեռ· Ելեռ·

Avanzársi, *vp.* *faire des progrès.* յառաջել· անցանել· յառաջագնեռ լինել· Ելոյնել· զարգանալ· Լեռեռնեռնեռ· Լեռեռ Ելեռնեռ·

Avanzaticcio, a, a. *restant, e.* Ելոյցաւանդ· Ելեռնեռնեռ· Ելեռ·

Avanzatile, a. *superflu, e.* աւելորդ· Ելեռեռ· Հեռնեռ·

Avanzáto, a, a. *avancé, e.* յառաջեալ· յա-

ասմանէմ լեալ· անդեակ· եկեղեցիփ· եկեղէ
ցիոյ· եկեղէ·
— d' anni, ógé, e. անդեակ· զատրրք·
բազմամեայ· եոլեալ· ասէլ· եոլեալ·
Avanzetto, sm. reste de peu de valeur, m
ասիա· ինչ ՇԱՅՈՒՐՔ· · դնեչ ի ՇԱՆ· · ու
դ·ոլար ասէլ·
Avanzo, sm. reste, coupon, résidu, m. ՇԱՆ
դեակ ինչ· ՇԱՅՈՒՐՔ· ՇԱՅՈՒՐ·ած· ասէլ·
յատկած· ՆՀԱՐ· ասէլ·ի· ՀՈՏՈՏ· ԱՂ
ՃԵ· դ·ոլար· դնեչ ի ՇԱՆ·
Avanzuglio, a, a. restant, e. ՇԱՅՈՒՐ·
ած ՇԱՆ·
Avaricciato, a, a. avare. ագահ· ագիր· ագահի
նման·ար·
Avaramente, av. sordidement. ագահ·ա
բար·ած· ՀՅԱՆԱՆ·ած· ՆԱՆ ՆԱՆ· ԱՆ
ագահ·ի ՆԱՆ·
Avarello, sm. un peu avaricieux, m. փոքր
մի ագահ· ՓՆԱՆ ՆանաՆ·ար·
Avarezza, sf. avarice, f. ագահ·ութիւն· ՆանաՆ·
Avaria, sf. avarie, f. ՀԱՆ ՆաւտԱ կամ ապ
ՀասՆիքեալ ՀագԱատ տորու· ԱԿՆԱՆ ԱԱՏԱՆ
ԱկՆԱՆ ԱՀԱՆ ՀԱՆ ԱՆԱՆ· ՀԱՆԱՆ·
Avarizia, sf. avarice, f. ագահ·ութիւն· ՀյԱՆ
ագահ·ութիւն· ագահ·ութիւն ագահ·ութիւն·
ՀՅԱՆԱՆ·ութիւն· ընչաՀարութիւն· ՆանաՆ·
ՀԱՆ·ութիւն· ԱԱՆԱՆ·ութիւն· ԱԱՆ·
Avarizzare, vn. lésiner, être avare. ագա
Հել· ՀյԱՆել· յագագԱնել ՀյԱՆանել·
ՆանաՆ·ութիւն ԱՆՆ· ՆաՆ· ըզգԱՆ ՀԱՆԱՆ
ՀԱՆ ՆԱՆ· ՀԱՆԱՆ ՆԱՆ·
Avaro, a, a. avare. ագահ· ՀյԱՆ· ԱՆՀ·
ագՀ· ԱՀՀի· ընչաՀագ· ԱԱՆԱՆ· ՀՅՆԻՆ·
ՆանաՆ·ած· ԱԱՆ· ՆաՆ·ած· ՆԱՆ ՀԱՆ·
ՆԱՆ·ած ՆԱՆ·
Avaronaccio, (sm. pince-maille, crasseux,
Avarone, (tres-ladre. ԱԱՆԱՆ ագահ· ՀաՆ
ԱրԱՀՀի· ՀՅՆԱՆ· ՀՅՆԱՆ ՆանաՆ·ած·
Ave, av. bonjour, je vous salue. ՀՅԱ ԱԱՆ·
ՀՅՆԱՆ ՀՅՆ ՀՅԱ· ԱՀՅՆ ՀՅՆ ՀՅ· ԱՆ·
Avelenare, va. empoisonner. ԱՀՀել· ՀՅՆա
ՆաՆել· ՀԱՆԱՆԱՆԱՆ· ԱԱՆ·ՆԱՆ·
Avellana, sf. aveline, noisette, f. ԱԱՆԱՆ·
ՆաՆ·ած· ՀՅՆԱՆ·
Avellano, sm. noisetier, m. ԱԱՆԱՆ· ՀՅՆԱՆ
ՆաՆ·ած· ՆԱՆ·
Avello, sm. tombeau, m. ԱՀՀԱՆԱՆ· ՀՅՆԱՆ·
ՀՅՆ·ած· ՆԱՆ·ՆԱՆ·
Avemaria, sf. Ave Maria, m. 3. l'angelus, m.
ՀՅՆԱՆ ՀՅՆ ՀՅՆ ՀՅՆԱՆ·· 2· ՀաՆ·ց ՀՅՆԱՆ
ՀՅՆԱՆ· * ՀՅՆՀՅՆԱՆ·ՆԱՆ ՀՅՆԱՆ·ՆԱՆ·ՀՅՆ· 3·
ՀՅՆ·ՀՅՆ Տ·ՀՅՆ (ՀՅՆ·ՀՅՆ)· * ՀՅՆ·ՀՅՆ·
ՀՅՆ·ՀՅՆ ՀՅՆ ՀՅՆՀՅՆ· 2· ՀՅՆ·ՀՅՆ· ՀՅՆ·ՀՅՆ·
ՀՅՆ·ՀՅՆ·ՀՅՆ· 3· ՀՅՆ·ՀՅՆ·ՀՅՆ·ՀՅՆ·
— de morti, son d'une cloche qu'on tinte
pour les expirants, glas, m. ՀՅՆԱՆ·ՀՅՆ·ՀՅՆ·
ՀՅՆ·ՀՅՆ ՀՅՆՀՅՆ·ՀՅՆ ՀՅՆ·ՀՅՆ· ՀՅՆ·ՀՅՆ·
* ՀՅՆ·ՀՅՆ ՀՅՆ·ՀՅՆ· ՀՅՆ·ՀՅՆ·ՀՅՆ·ՀՅՆ·
Avena, sf. avoine, f. 2. chalumeau, m. ՀՅՆ·
ՀՅՆ· 2· ՀՅՆ·ՀՅՆ· ՀՅՆ·ՀՅՆ· 2· ՀՅՆ·ՀՅՆ·
ՀՅՆ·ՀՅՆ ՀՅՆ·
Avere, vn. avoir. 2. y avoir, être. 3. avoir,
tenir, croire. 4. avoir, se procurer. ՀՅՆ·
ՀՅՆ· 2· ՀՅՆ·ՀՅՆ· 3· ՀՅՆ·ՀՅՆ· ՀՅՆ· ՀՅՆ·
ՀՅՆ·ՀՅՆ· 4· ՀՅՆ·ՀՅՆ· ՀՅՆ·ՀՅՆ·ՀՅՆ·
ՀՅՆ·ՀՅՆ· ՀՅՆ· ՀՅՆ ՀՅՆ· ՀՅՆ· ՀՅՆ· 2·
ՀՅՆ· ՀՅՆ·ՀՅՆ· 3· ՀՅՆ·ՀՅՆ· ՀՅՆ·ՀՅՆ·
4· ՀՅՆ· ՀՅՆ·ՀՅՆ·
— la con uno, être fâché contre qn. զՀՅՆ·
ՀՅՆ·ՀՅՆ·ՀՅՆ ՀՅՆ ՀՅՆ· ՀՅՆ·ՀՅՆ·ՀՅՆ·
— in odio, hair, avoir ՀՅՆ· ՀՅՆ·ՀՅՆ·ՀՅՆ·
— male, avoir mal, ՀՅՆ·ՀՅՆ· ՀՅՆ·ՀՅՆ·
Che hai? qu'avez-vous? զի՞ է ՀՅՆ· ՀՅՆ·
— sm. heritage, l'avoir, m. ՀՅՆ·ՀՅՆ·ՀՅՆ·
ՀՅՆ·ՀՅՆ· ՀՅՆ·ՀՅՆ· ՀՅՆ·ՀՅՆ·ՀՅՆ· ՀՅՆ·
ՀՅՆ·ՀՅՆ· ՀՅՆ· ՀՅՆ·ՀՅՆ· ՀՅՆ·ՀՅՆ·
Averno, sm. enfer, m. ՀՅՆ·ՀՅՆ· ՀՅՆ·ՀՅՆ·
Aversione, sf. aversion, haine, répugnan
ce, f. ՀՅՆ·ՀՅՆ·ՀՅՆ· ՀՅՆ·ՀՅՆ· ՀՅՆ·ՀՅՆ·
ՀՅՆ·ՀՅՆ·ՀՅՆ· ՀՅՆ·ՀՅՆ·ՀՅՆ· ՀՅՆ·ՀՅՆ·
Avertere, vn. détourner, éloigner, écarter.
ՀՅՆ·ՀՅՆ·ՀՅՆ· ՀՅՆ·ՀՅՆ· ՀՅՆ·ՀՅՆ·ՀՅՆ·
Avidamente, av. avidement, goulument, avec
avidité. ՀՅՆ·ՀՅՆ·ՀՅՆ· ՀՅՆ·ՀՅՆ·ՀՅՆ·
Avidezza, (sf. avidité, f. désir ardent, m.
Avidità, (ՀՅՆ· · ՀՅՆ·ՀՅՆ· · ՀՅՆ·ՀՅՆ·
Avidità, (ՀՅՆ·ՀՅՆ·ՀՅՆ· ՀՅՆ·ՀՅՆ·
Avido, a, a. aride, passionné, e. ՀՅՆ·ՀՅՆ·
ՀՅՆ·ՀՅՆ· ՀՅՆ·ՀՅՆ·ՀՅՆ· ՀՅՆ·ՀՅՆ·
Avironare, va. environner. ՀՅՆ·ՀՅՆ· ՀՅՆ·
Avito, a, a. héréditaire. ՀՅՆ·ՀՅՆ·ՀՅՆ·
ՀՅՆ·ՀՅՆ· ՀՅՆ·ՀՅՆ·ՀՅՆ· ՀՅՆ·ՀՅՆ·
Avo, sm. aieul, m. ՀՅՆ· · ՀՅՆ· · ՀՅՆ·
Avocare, va. évoquer. ՀՅՆ·ՀՅՆ· ՀՅՆ·ՀՅՆ·
ՀՅՆ·ՀՅՆ· ՀՅՆ·ՀՅՆ· ՀՅՆ·ՀՅՆ· ՀՅՆ·ՀՅՆ·
ՀՅՆ·
Avocolo, a, a. aveugle. ՀՅՆ· ՀՅՆ·
Avogado, sm. avocat, m. ՀՅՆ·ՀՅՆ·ՀՅՆ·
ՀՅՆ·ՀՅՆ· * ՀՅՆ·ՀՅՆ·ՀՅՆ·
Avogaro, sm. syndic, m. ՀՅՆ·ՀՅՆ·ՀՅՆ·
ՀՅՆ·ՀՅՆ·ՀՅՆ·
Avola, sf. aieule, grand'mere, f. ՀՅՆ·
* ՀՅՆ· ՀՅՆ·ՀՅՆ· ՀՅՆ· ՀՅՆ·
Avolo, sm. grand-père, aïeul, m. ՀՅՆ·
* ՀՅՆ· ՀՅՆ·ՀՅՆ· ՀՅՆ·
Avolterare, vn. commettre un adultère. ՀՅՆ·
ՀՅՆ·ՀՅՆ·
Avoltòjo, (sm. tautour, m. ՀՅՆ·
Avoltóre, (
Avorio, sm. ivoire, m. ՀՅՆ·ՀՅՆ· ՀՅՆ·ՀՅՆ·
ՀՅՆ· ՀՅՆ·ՀՅՆ·ՀՅՆ·
Avuncolo, sm. oncle maternel, m. ՀՅՆ·
* ՀՅՆ·ՀՅՆ·
Avvallamento, sm. cavité, excavation, f.
creux, m. ՀՅՆ·ՀՅՆ· ՀՅՆ·ՀՅՆ· ՀՅՆ·
ՀՅՆ·ՀՅՆ·
Avvallare, va. abaisser. ՀՅՆ·ՀՅՆ·ՀՅՆ·
ՀՅՆ·ՀՅՆ· ՀՅՆ·ՀՅՆ·ՀՅՆ· ՀՅՆ·ՀՅՆ·
ՀՅՆ·

Avvaloramento, *sm.* *valeur*, f. *encouragement*, m. զօրացուցանել· զօրութիւն· ի-վերնեռնուցանել· ի-վերնեռնուցումն· ի-վերնեռնուցիչ· ի-վերնեռնուցութիւն· ի-վերնեռնուցանելութիւն· ի-վերնեռնուցանելութեան· ի-վերնեռնուցանելութեանց· ի-վերնեռնուցանելութեամբ· ի-վերնեռնուցանելութեանցն· ի-վերնեռնուցանելութեանցն· ի-վերնեռնուցանելութեանցն

Avventóre, *sm.* *chaland*, m. *pratique*, f. գնող • *յաճախորդ* • *վաճառորդ* • գնուրէթներ։

Avventúra, *sf.* *aventure*, f. *danger, peril, desastre*, m. դէպք • դիպուած • անգործ • *զաւակաշար* *չարիք* • վնաս • ապէտք • *խիզախութիւն* • *զարհուրանք* • *վտանգ* • *վհատութիւն* • *զարհուրելի* • *ապերջանկ*։

All' —, *au hasard.* *pour* դիպուածով • *ի պատահականէ* *բան* կեալ • *ճակատագրով*։

Avventuráre, *rp.* *s'aventurer.* գործ ի բան անել • գրկուիլ ի դիպուածներ • *վտանգի* • *վհատութեան* • *վարձան* • *ինքզինքը* *վտանգել*։

Avventuratamente, *av.* *heureusement.* *յաջողութեամբ*։

Avventurevolménte, *l'ésprit d'à-propos.* *յարմարատուութիւն* • *խելք* • *իմաստութիւն* • *ճարպիկութիւն* • *ճարտարութիւն* • *ազնուական* • *ազնուական* • *ազնուական* • *ազնուական*։

Avventuráto, a, *a.* *fortuné, e. heureux, se.* *բախտաւոր* • *յաջողակ* • *երջանիկ* • *գեղատեսիլ* • *գեղեցիկ* • *գեղեցկատես* • *գեղեցկատեսիլ* • *գեղեցկատեսիլ*։

Avventuriére, *sm.* *aventurier*, m. *գործարար* *ճարտարասէր* • *ճարտարապետ* • *արուեստագէտ* • *նաւապետ* • *նաւավար* • *նաւավարութիւն* • *նաւավարական* • *նաւավարական*։

Avventurina, *sf.* *aventurine*, f. *ականիկասար* • *ակն ունի գոհարաքար* • *ականիկասար* • *ականիկասարական* • *ականիկասարական*։

Avventuróso, a, *a.* *fortuné, e.* *բախտաւոր* • *յաջողակ* • *գեղեցիկ* • *գեղեցկատես* • *գեղեցկատեսիլ*։

Avveraménto, *sm.* *confirmation*, f. *հաստատութիւն* • *ճշմարտութիւն* • *ապացուցանելիք* • *ապացուցանելիք* • *ապացուցանելիք*։

Avverare, *va.* *assurer.* *հաստատել* • *ապացուցանել* • *հաստատել* • *ապացուցանել* • *ապացուցանել* • *ապացուցանել*։

— *rp.* *s'accomplir, s'effectuer.* *ապացուցանել* • *ի գործ երթալ* • *լինել* • *կատարուիլ* • *ապացուցանել* • *ապացուցանել*։

Avverbiále, a, *adverbial, e.* *վերադիր բանի* • *մակբայական* • *մակբայական*։

Avverbialménte, *av.* *adverbialement.* *մակբայաբար* • *մակբայաբար* • *մակբայաբար*։

Avvérbio, *sm.* *adverbe*, m. *վերադիր բանիս* • *մակբայ* • *մակբայ*։

Avverdíre, *va.* *rendre vert.* *գունաթափացնել* • *կանաչեցնել* • *կանաչեցնել* • *կանաչեցնել*։

Avverificáre, *va.* *vérifier.* *հաստատել* • *ապացուցանել* • *ապացուցանել* • *ապացուցանել*։

Avversamente, *av.* *malheureusement.* *չարաբաղդաբար* • *ձախողական* • *չարաբաղդաբար* • *չարաբաղդաբար* • *չարաբաղդաբար*։

Avversária, *sf.* *ennemie, adversaire*, f. *թշնամի* • *հակառակորդ* • *ախոյան* • *հակառակորդ* • *հակառակորդ*։

Avversário, *sm.* *adversaire, ennemi*, m.

Avversário, *sf.* *թշնամի* • *հակառակորդ* • *ախոյան* • *հակառակորդ* • *հակառակորդ*։

— a, *a. contraire.* *հակառակ* • *բնդդէմ* • *գէմ* • *հակառակ* • *հակառակ*։

Avversativo, a, *a.* *adversatif, ve.* *բնդդիմական* • *բնդդէմ* • *հակառակ* • *հակառակ*։

Avversatóre, *sm.* *adversaire*, m. *հակառակորդ* • *հակառակորդ* • *հակառակորդ*։

Avversazióne, *sf.* *opposition*, f. *հակառակութիւն* • *գիմադրութիւն* • *հակառակութիւն* • *հակառակութիւն* • *հակառակութիւն*։

Avversità, *sf.* *adversité, f. malheur, désastre*, m. *չարաբաղդութիւն* • *չարաբաղդութիւն* • *չարաբաղդութիւն*։

Avversitóso, a, *a.* *malheureux, se.* *չարաբաղդ* • *չարաբաղդ* • *չարաբաղդ*։

Avversitáte, *sf.* *malheur, désastre*, m. *չարաբաղդութիւն* • *չարաբաղդութիւն* • *չարաբաղդութիւն*։

Avvérso, a, *a.* *contraire.* *հակառակ* • *բնդդիմակաց* • *բնդդէմ* • *հակառակ* • *հակառակ*։

— *prep.* *contre, vis-à-vis.* *բնդդէմ* • *հանդէպ* • *գէմ* • *հանդիման* • *հակառակ* • *հակառակ*։

Avvertènte, a, *a.* *circonspect, e. prudent, e.* *զգուշաւոր* • *զգաստ* • *արթուն* • *իմաստուն* • *զգուշաւոր* • *զգուշաւոր*։

Avvertentemente, *av.* *avec circonspection.* *զգուշութեամբ* • *խորհրդով* • *զգաստութեամբ* • *զգուշաւորաբար* • *զգուշաւորաբար*։

Avvertènza, *sf.* *attention*, f. *soin*, m. *ուշադրութիւն* • *արթնութիւն* • *խնամք* • *զգուշութիւն* • *փոյթ* • *զգուշաւորաբար* • *զգուշաւորաբար*։

Avvertimènto, *sm.* *avertissement*, m. *իրատարածութիւն* • *ազդարարութիւն* • *հասկացութիւն* • *խորհուրդ* • *խրատ* • *խրատ*։

Avvertire, *va.* *informer, donner avis.* *ազդ անել* • *ծանուցանել* • *տեղեկացուցանել* • *իմաստնացուցանել* • *ազդել* • *իրատարածել* • *խրատել* • *խրատել* • *խրատել*։

— *va.* *observer, prendre garde, faire attention.* *իրատարածել* • *գնալ* • *ուշադրել* • *ուշադրել* • *ուշադրել* • *ուշադրել*։

Avvezzamento, *sm.* *habitude, coutume*, f. *սովորութիւն* • *սովորութիւն* • *սովորութիւն*։

Avvezzatúra, *sf.* *usage*, m. *սովորութիւն* • *սովորութիւն* • *սովորութիւն*։

Avvezzáre, *va.* *accoutumer.* *սովորեցուցանել* • *սովորեցուցանել* • *սովորեցուցանել*։

Avvezzársi, *rp.* *s'accoutumer.* *սովորել* • *սովորել* • *սովորել*։

Avviamento, *sm.* *acheminement*, m. *գործադրութիւն* • *գործի անցանել* • *գործ* • *գործ* • *գործ*։

Avviársi, *rp.* *s'acheminer.* *գործի անցանել* • *ուղղի լինել* • *ճանապարհել* • *կազմել* • *ճանապարհ* • *ուղղի լինել* • *ուղղի լինել*։

Avvicendamento, *sm.* *alternative*, f. *փոխադարձութիւն* • *փոխադարձութիւն* • *կարգ* • *պարագայ* • *հերթական* • *հերթական* • *հերթական*։

Avvicendáre, *va.* *faire tour-à-tour.* *փոխադարձ* • *փոխել* • *յաջորդել* • *փոխանակել* • *պատահական* • *փոխադարձ* • *փոխադարձ* • *փոխադարձ* • *փոխադարձ*։

— *rp.* *s'alterner.* *փոխադարձ* • *փոխադարձ* • *փոխադարձ* • *փոխադարձ* • *փոխադարձ*։

Avvicendévole, a, *alternatif, ve.* *կարգական* • *փոխադարձական* • *հերթական* • *հերթական*։

Avvicendevolménte, *av.* *successivement.* *փոխադարձաբար* • *կարգաբար* • *կարգ բան կարգի* • *մի բան միւսին* • *փոխադարձ* • *հերթական* • *հերթական*։

Avvicinamento, *sm.* *approche*, f. *մերձաւորութիւն* • *մերձաւորութիւն* • *մերձաւորութիւն*։

Avvicinánte, *a. approchant, e. մերձակայ. Ձևանաց. Նման. Խոհըշան. Խոհըն. Ծոհրիկ.*

Avvicinánza, *sf. approche, f. մերձաւորութիւն. 2. մերձաւորապահութիւն. Խոհըշանութիւն. 3. մերձենալ.*

Avvicinare, *va.* { *s'approcher. մերձենալ.*

Avvicinársi, *rp.* { *մօտիլ. Ձևանիլ. Նման լինել. Խոհըշանիլ. Խոհանալ.*

Avvicinazione, *sf. approche, f. մերձաւորութիւն.*

Avvignare, *va. planter la vigne. այգի տնկել. տնկ տիկրիկ.*

Avvignáto, *a, a. planté de vignes. այգեկոչ. տնկ տիկրիկ.*

Avvilimento, *sm. abattement, m. 2. avilissement, m. լքումն. յուսահատութիւն. 2. անարգութիւն. խոտորութիւն. նուազութիւն. Խնդութ ելբրլմուբ. Խնդութ. Ծոհրիկ. Խոբըսութ. Խոհանութ. Ձ. Ծոհրիկ. Խոբըսութ. Ծոհրիկ.*

Avvilare, *ira. avilir, 2. décourager, անարգել.*

Avvilire, *ŋ.ŋ. արհամարհել. նուազեցուցանել. խոտորեցուցանել. 2. լքուցանել. յուսահատ գործել զ անձն. ծոհրիկ. Ծոհրիկ. Ձ. Խոհրիկիկ ելբրլմուբ. Խնդութ ելբրլմուբ. Ծոհրիկիկ ելբրլմուբ. Խնդութ. Ձ. Ծոհրիկ ելբրլմուբ. Խնդութ. Խոհանութ ելբրլմուբ.*

Avvilirsi, *rp. perdre courage. յուսահատել. գործել զինքն. Խնդութ ելբրլմուբ. Ձ. Ծոհրիկ ելբրլմուբ. Խնդութ. Ծոհրիկ ելբրլմուբ.*

Avvilitivo, *a, a. avilissant, e. 2. décourageant, e. անարգիչ. արհամարհական. Ձ. լքուցիչ. յուսահատ. զ գործել զանձն. Ծոհրիկիկ ելբրլմուբ. Խնդութ. Ձ. Խնդութ ելբրլմուբ. Ծոհրիկ

Avocadâre, } *vn.* *avocasser*, *faire la pro-*
Avvocare, } *fession d'avocat.* պաշտպան լինել իրաւանց ուրուք · լինել գաւադրակ · խօսիլ· տալ պատրուակներ լինել։

Avvocato, } *sm.* *avocat*, m. 2. *protecteur*,

Avvocatóre, } m. խօսիլ· բարեխօս խնդալոյ գաւադրակ իրաւանց · * գաւազան · 2· պաշտպան · վերնեկատուող · տալ վերնեկատողներ · պատրուակներ տալ · 2· պահպանիչ · տէր ։

Avvocatrice, *sf.* *protectrice*, f. գաւադրակ · պաշտպան · հիմնիչուհի ։

Avvocazióne, } *sf.* *profession d'avocat*, f.

Avvocheria, } գործ · պաշտօն խօսելոյ · բարեխաւսելոյ համար պաշտպանելոյ · տալ վերնեկատողներ։

Avvogolâre, *va.* *envelopper.* պատմուճանել · պատել · տրհոնել ։

Avvólgere, *va.* *entortiller*, *envelopper.* 2. *tromper*, *séduire.* 3. *tourmoyer.* պատմուճել· գալարել· ծռորդել· չարել· 2· խաբել· պատել· մոլորեցուցանել· 3· չոչորդել· չոչոլել· չոչոլեցուցանել· թաւալեցուցանել· գլորել · գլել · տարաձգ · տարաքշտրանք · 2· ը տարաձգ · տալտպրտանք · 3· ւիրկրտել · տեսնել ։

— *vn.* *vóler çà et là.* չոչոլել· չուժել· թաւալել· իջնել· տալտպրտանք · տալտ իջնել ։

Avvolgiménto, *sm.* *enveloppement*, m. 2. fig. *les menées*, f. pl. պատել· 2· խաբեական ձեռնարկութիւն · տարաձգ · 2· ը · տիլեր · ձեռն ։

Avvolgitóre, *sm.* *envelopeur*, m. 2. fig. *trompeur*, m. *որ պատէ* · 2· խաբելով · խաբեպէի · ձեռնարկաւոր · տարած · 2· տալտպրտիչ · հիլեկեր ։

Avvolontatamènte, *av.* *témérairement*, *à son caprice.* չանդրնդութեամբ · չամաստութեամբ · քան կամն անձին · տեսրատակեր · ինաս ըստ · ինձնակեր · տերրատնեան ։

Avvolontáto, a, *a.* *entêté*, *e.* *téméraire.* չամաստ · չանդրգած · ինաքնագ · տեսրատակեր · տեսրատ ։

Avvolpinâre, *va.* *duper*, *en faire croire.* խաբել· ձեռնադէտ · պատել իրքեւ գազուկս · ինչպէս գեղւն հիլեկ խօսել պատրուակ · հիլեկ լինել ։

Avvoltacchiarsi, *vp.* *vóder.* չաժել· չոչոլել· տալտպրտել ։

Avvoltâre, *va.* *entourer.* չորքն պատել· գետնատին · ներկրտել ։

Avvólto, a, *a.* *entortillé*, *e.* պատեալ· պատմուճ· տարաձել ։

Avvoltolatamènte, *av.* *à la hâte.* 2. *confusément.* չտապ · հեպտ · տագնապաւ · 2· խառն ի խուռն · տալեն · ինաքին · տեսնել իլեկ · 2· գործոյթ տալ ։

Avvoltúra, *sf.* *détour*, *embarras*, m. *obscurité*, f. պատմուճոտ · չլուծի · խառնակ չհասկանալիութիւն · գործոյթ · տալտպրտանք · տալտպրտութիւն ։

Azienda, *sf.* *intérêts domestiques*, m. pl. *administration*, f. առանձին գործ · մասն. կարգադրութիւն · անասնոց ձեռն · եկ իլեկերն · եկ իլեկերին կարգերն ։

Azionario, *sm.* *actionnaire*, m. վաճառականիցդատաւ · հետոտաւ · օրինակ ։

Azióne, *sf.* *action*, *opération*, f. գործ · իրք · իլ · մալտնագործ ։

Azórre, *sm.* *espèce de jasmin très-odoriférant.* պտիղ չատիկ · խոլտոց կտակն ։

Azóto, *sm.* (una delle sostanze chiamate elementari) *azote*, m. *օդ* · *ծնեալ ի բազմից* · * բոլորակերին օդ · հեկերէն գոհրեպտ ։

A'zza, *sf.* *hache d'armes*, f. *massue.* տալտ · կտոր · ինեպէր · նաճատ ։

Azzalino, *sm.* *percoir*, *espèce d'écrevisse*, f. *ոտ խեղդանոյ* · պէր նեվ ինեկեր ։

Azzampato, a, *a.* *qui a des griffes.* մագլտոր · ինեկերէն ։

Azzannare, *va.* *prendre avec les dents*, *happer.* ունել առատմբեր · ժանեակ · առատմբել· պէր իլեկ գալտրտանք · պէրկեպէտ · պէրկ իրմէտ ։

Azzardâre, *va.* *hasarder.* դնել ի վտանգի · ինեկերէպէր գործոնէ · գործ ։

Azzárdo, *sm.* *hasard*, m. վտանգ · վտրանք · ինեկերէպէ · հոգնատրոյ ։

Azzardóso, a, *a.* *périlleux*, *se.* *ի վտանգաւոր* · վտասակար · ինեկերէպէրէն ։

Azzeccâre, *va.* *frapper*, *lever le bras pour frapper.* Հարկանել· վերացուցանել գէնեան առ Հարկանել· տարած · իլ գործոնէ ։

Azziccâre, *va.* *remuer*, *bouger.* շարժել · խառնել · գրշելատրնէ · տալտպրտ ։

Azziccársi, *vp.* *se démener*, *se remuer.* շարժել· խլտել· գրշելատրնէ · ինեկերէպէ ։

Azzicatóre, *sm.* *qui s'agite.* *որ միտս շարժի* · մշտաշարժ · գրշելատրնեան · հոգնատրոյ տալտ · խոտրնեան ։

Azzimârsi, *vp.* *se parer*, *se farder*, *s'ajuster.* զարդարել· պճնել· պատմուճել · ոսկերչեպէս · ինեկեր ինեկերէպէրէն · իրեն իլէ նմանելեպէս · գեղտցիկ տարած ։

Azzimélla, *sf.* *pain azyme*, m. *բարդի* · անխմոր · խոհրտէ · խոհրտէ նեղեկ · ֆոնիր ։

Azzímina, *sf.* *cuirasse maillée*, f. գրահ · մկրատ · կնճռկերտ · կնճռկերտ տեսրէ ։

A'zzimo, a, *a.* *azyme*, *sans levain.* անխմոր · բարդի · խոհրտէ հոգնատրոյ · ֆոնիր ։

Azzimútto, *azimut*, m. *արկած տագաղ ընդ միջ միջօրէի ես. ուղղագիծ գծի իրիւ* · * պահմտան · ինեկերէ ։

Azzittársi, *vp.* *se battre.* բանել ընդ միմեանս · տեսրէնկերէ · տագնապել ։

Azzuffársi, *vp.* *se battre*, *en venir aux mains.* կռել· կռուել· մարտնչել· մագաղել · պատերազմել · ինեկերէպէրէ · ինեկ իլեկ · տեսրէնկերէ ։

Azzuffattóre, *sm.* *querelleur*, m. կռուող · կռուազգաց · կռուասէր · կռուարար · կռուանձ ։

Azzuólo, *sm.* *bleu foncé*, m. մուգ կապոյտ · գոյն մուգ ։

Azzureggiâre, *vn.* *tirer sur le bleu céleste*, *sur l'azur.* Հարկանել ի կապուտակ · մուգ կապոյտ · ինեկերէպէ նմանել · տարած ։

Azzurríccio, } a, *a.* *azuré*, *e.* *de couleur*
Azzurrígno, } *d'azur*, *bleu*, *bleue.* կապուտակ · երկնագոյն · կապուտակ · երկնագոյն · Հմայագոյն · կապուտակագոյն · մուգ կապոյտ · ինեկերէպէրէն · ինեկ իլեկ · ինեկ ։
Azzúrrino, } *որ*
Azzúrro, } *որ*
Azzurrógnolo, } *որ*

B.

B, *sm.* seconda lettera dell' alfabeto, e la prima delle consonanti.

Babbaccio, ⟩ *sm. badaud, sot*, m. տխմար · **Babbaccione**, ⟩ *augm.* յիմարդասպան · պեծ· ·ահմած· կալեհան· կռլեհան·

Babbalèo, ⟩ *sm. simple, nigaud*, m. պարզա-**Babbeo**, ⟩ միտ· ապուշ· ահմած· կռլեհան· **Babbióne**, ⟩

Bábbo, *sm. papa, père*, m. Հայրիկ· Հայր· դ—դա·

Babbòccio, *ar. inconsidérément, mauvaq plaisanterie*· ապուշ խոչընդոտ· խառն ի խուռն· տխմարխոհեմ· պեծ·ինթոլէր·

Babboriveggoli (andar a), *vn. pop. mourir*. մեռանել· ծլվել·

Babbuassàggine, *sf. balourdise*, f. անմտութիւն· ապուռթիւն· ահմածութիւն· լուրթութիւն·

Babbuásso, *sm. niais, sot*, m. ապուշ· անմիտ· ահմած· պեծ·

Babbuino, *sm. babouin*, m. 2. fig. *lourdaud, sot*, m. անճոռնի կապիկ· 2. անմիտ· հայհոյախօս· ապիհաս· ինթոլէր· 2· պեծ· ահմած·

Babbúsco, a, *a. grand et gros. քաղձր· մեծ· անճոռնաց· անարի· իրէ նոքա· պեծ·ինթ·

Bacalàre, sm. iron. *docteur, homme d'importance. այր մեծ· հռետորի· գիտուն· նոր· պէտ· ուրեք·

Bacaleria, *sf. bonne opinion de soi même*, f. *orgueil*, m. մեպագրծութիւն· ամբարտաւանութիւն· Հպարտանք·

Bacàre, vn. *devenir véreux. որդնծիլ լինել·* ի—որդնծիլ·

Bacarozzo, *sm. vermisseau*, m. որդն· բռատ· Հոբռ· պեծիռ·

Bacaticcio, a, *a. véreux, se. որդնծիկ· Հ—որդլը·*

Bácca, *sf. graines de quelques arbres*, baie, f. Հատ· ունդ· գեղատունդ· * Հատ·պատղ· պտղ·

Baccalà, ⟩ *sm. morue sèche*, f. Ձուկն չոր·

Baccalàre, ⟩ *qui navigue, mauvais*· պեծ· ապճառ· ապչիկ· ապչիկներ· Հ—որդ—·

Baccalàjo, *sm. navire banque*, m. նաւ որով պիր ձկան· պեծ· ապճառներ· Հ—ծուղէտ·

Baccalauro, *sm. bachelier*, m. յատկութիւն աշխատի կարի վարպետութեան Հատնալ· Հպարտ· ապէս· ըս—ծուղէտ· Հերէնէն·

Baccanále, *sm. bacchanales*, f. pl. *orgie, débauche, vie déréglée*· ապանդապանդ· ապիր· պոհ·ինթոլէր·

Baccanélla, *sf. cohue, foule*, f. *populace*· մարդկան· խառնիճաղանճ· ղալաղոլէր·

Baccáno, *sm. vacarme*, m. ապիրք· ապապակ· ապնակ· ծրնգրէ լռոմբռ· ինթոլէրութիւն·

Baccante, *sf. bacchante*, f. իրն պատրուհակ Պաղնապաղանդի· պոհ·ինթ·ինթոլէր·

Baccellàccio, *sm. grosse gousse*, f. 2. fig. *niais, sot*, m. ապուռ պատի (ընդոց)· 2· անմիտ· խնդրքաքար· ծ—ծ· ծռռ—· 2· ահմած· պեծ·

Baccelleria, *sf. baccalauréat*, m. 2. *sottise*, f. ապատի ապուհական կարգի վարպետութեան· 2· անմտութիւն· յիմարութիւն· Հպարտ· Հպարտութիւն· Հպարտութիւն· ըս—ծուղէտ· Հ—ահմածութիւն·

Baccellétto, *sm. petite cosse*, f. *գլգղն պատի ընդոց*· ծրէրեն ծռռ—ծ—·

Baccelliére, ⟩ *sm. bachelier*, m. յատկի

Baccellièro, ⟩ *sm. bachelier*, m. 2. *qui navigue*· ապատիական կարգի վարպետութեան Հասնալ· Հպարտ· ապէս· ըս—ծուղէտ· ծռռ—ծ—·

Baccello, *sm. cosse, gousse*, f. պատի· փռնակ· պատեակ (ընդոց)· ծռռ—ծ· ծրէրեն ծռռ—·

Baccellône, *sm. grosse cosse*, f. 2. fig. *lourdaud, benêt*, m. ապատ պատի ապնակաց 2· անմիտ· տխմար· ծ—ծ· ծռռ—ծ· 2· ահմած· ծ—ծ·

Bacchéo, a, *a. bachique*. պատնապատնական· Պաբռս· ի—ինթ—ծէն·

Bácchera, *sf. gantelée, campanule*, f. Տարգաս վարդի· * Տարբռս· ծ—ծէրէն ապ—ծ· պէս ձեռ օձ·

Bacchétta, *sf. baguette, houssine*, f. գաւազան· ցուպ· ծ—ծռռ· ծրէրեն·

Bacchettàta, *sf. coup de baguette*, m. Հարտած գաւազանի· ծ—ծռռ—ծ· ապբռ· ծրէրեն·

Bacchétte, *sf. pl. baguettes*, f. pl. գան, պատ—ծռռ գեռատղաց· ծրէրեն ծռռ—·

Bacchettína, *sf.* ⟩ *petite baguette*, f. գաւազ·

Bacchettíno, *sm.* ⟩ *outil d'orfèvre*· ծ—ծռռ—ծ—·

Bacchétto, *sm. petit Bacchus*, m. վարդի պատիկ կերպարանաց Պաղնապաղանդի· Պաբռս—ծ· ծռռ—ծ· ծրէրեն·

Bacchettóna, *sf. bigotte*, f. կին կեղծաւորիկ· կերպարանաց· ծ—ծռռ· ծ—ծ·

Bacchettoncino, *sm. petit hipocrite*, m. վարդ ինչ կեղծաւոր· պէս ծ—ծ—ծռռ·

Bacchettóne, *sm. cafard, tartufe, cagot*, m. կեղծաւորիկ կարեպարիր· կեղծաւոր· կերպարանաց· ծ—ծ—ծռռ· ծռռ—ծ· ծռռ—ծ· ծռռ—·

Bacchettoneria, *sf.* ⟩ *hypocrisie, cagoterie*, **Bacchettonismo**, *sm.*⟩ f. կեղծաւոր· կերպարանաց կարեպարութիւն· կեղծաւորութիւն· ծ—ծռռ—ծ· ծռռ—ծ· ծռռ—ծ· ծռռ—ծ· ծռռ—·

Bacchiare, *va. gauler*. Հարկանել· ի—ծ—ծռռ· ծռռ—ծ· ծռռ—·

Bacchiáta, *sf. coup de gaule*, m. Հարկանելի զատապանաց գաւազ ծառոյ· ծռռ—ծ· ծռռ—ծ· ծռռ—ծ· ծռռ—·

Bácchico, a, *a. bachique*. պատնապատնական· Պաբռս· ի—ինթ—ծէն·

Bacchífero, a, *a. qui porte des baies. որ բերէ Տաւոյ գեղատունդս· ծռռ—ծ· ծռռ—ծ· ծռռ—·

Bacchillône, *sm. badaud, m. իմանդասիրաս· տխմար· ահմած· պեծ·

Bácchio, *sm. bâton, m. gaule, f. գաւազան· ցուպ· ծրէրեն· ծռռ—ծ·

Bachéca, *sf. caisse d'étalage*, f. արկղ ապկերացց· ծ—ծռռ—ծ· ծռռ—·

Baccherózzo, ⟩ *sm. vermisseau*, m. ծճի·

Baccherózzolo, ⟩ *որդն փոքրիկ· ծ—ծռռ—ծ· ծռռ—ծ· ծռռ—·

Bacíabasso, *sm. révérence, bonnetade*, f.

ՀԼՈՒՄԱՐՔ· պատմ· Խշերի հնդրերի ԲԼԴՆ· (ԲԼԴՆԼԱՏ)·

Baciamano, *sm. baise-main, compliment*, m. Համբոյր ձեռաց · ողջոյն · ՀԼՈՒՄԱՐՔ · ԵՒ ԲԵՏԻՆ· ԽՇԵՐԻ· ԲԼԴՆԱՆ· ԵՒ ԱՅԼ· ԲԼԴՆԱՅԻՆ·

Baciamento, *sm. baisement, baiser*, m. Համբուրելը · Համբոյր· ԲԵՏԻՆ· ԳՈՐ· ՓՈՓԱԼ ԲԼԴՆԻՆ·

Baciapile, *sm. cafard, tartufe*, m. կեղծաւոր· գ·ոյ·ն·

Baciapólvere, *sm. bigot, cagot*, m. կեղծաւոր· կեղծաւորական բարեպաշտ· գ·ոյ·ն· գ·ՈՒՆՉԻՆ · ՈՐԻՔԻՆ ՀՀՈՒՆ·

Baciare, *sm. baiser*, m. Համբոյր· ԲԵՏԻՆ· ԲԵՏԻՆ· ԳՈՐ·

— *va. baiser, embrasser.* Համբուրել· Համբոյր տալ· * պագնել· ԲԵՏԻՆ· ԳՈՐ· ԽՊՐԻ· ԽՊՈՒՄՈՒ· ՓՈՓԱԼ ԲԼԴՆԻՆ·

Baciatóre, *sm. baiseur*, m. Համբուրոդ· ԲԵՏԻՆ·

Bacile, *sm. bassin*, m. կոնք· ԼԻՆԻՆ· ԲԱԼԻ·

Bacinélla, } *sf. petit bassin*, m. կոնք փո-
Bacinétta, } քրիկ· ՓՈՒԼԻՆ· ԼԻՆԻՆ·

Bacinétto, *sm. armet*, m. սպաստար· ԳԼՈՒԽ ԳՈՒԼԼԻՆ·

Bacino, *sm. bassin*, m. կոնք· տաշտ· Ջ· աւազան· պուանարգ· ԼԻՆԻՆ· ԲԱԼԻ· Ջ· ՀԱՀՈՒԼ·

Bácio, *sm. baiser*, m. Համբոյր· ԲԵՏԻՆ· ԳՈՐ· ԽՊՐԻ·ՄՈՒ· ՓՈՓԱԼ ԲԼԴՆԻՆ·

Dare un —, *baiser, embrasser.* Համբոյր տալ· Համբուրել· * պագնել· ԲԵՏԻՆ· ԳՈՐ· ԽՊՐԻ·

— *a, a. situé au nord.* Հասասակալ ի հիւսիսակողման· հիւսիսային· ՀԻՆԼ ԲՈՐԵՑԻՆ· ՀԻՆԼԻ·

Baciócco, *sm. benêt*, m. անմիտ· ապուշ· ԳԼԽԻ· ՀՀՀ·

Baciózzo, *sm. tendre baiser, baiser d'amour*, m. Համբոյր սիրոյ· Համբուրելն խանդագաստիեանի· ՓՈՓԼԻ ՀԱՀՈՒԼՈՒԹԻՒՆ·

Baciuccáre, } *va. baisotter, baiser souvent.*
Baciucchiare, } Համբուրելոյ առեպ· ՀԱՀ ՀԱՀ ԲԵՏԻՆ·

Baciúcchio, *sm. petit baiser*, m. Հապոյ Համբոյր· * պագիկ· * պագիկ· ԲԵՏ, ԼԻՐԻՆ ԲԵՏԻՆ· ԳՈՐ·

Báco, *sm. ver*, m. ՃՃՒ· որդն· գաւառ· ԳԼԽԱՅԻՆ· ՓՈՓԻ· ՓՈՓԻՆ·

— da seta, *ver-ú-soie*, m. ՀԱԲԱՆ· ԿԲԱՆԱՒՈՐ որդն· ԼԼԻ ՓՈՓՈՒՆ·

Bacóco, *sm. abricot*, m. Ծիրան դառն կորզով· * պարկուկ· ԼԼԻՈՒՆ·

Bacolino, *sm. petit ver, vermisseau*, m. ՃՃՒ· որդն փոքրիկ· ՓՈՓԻՆ·

Bácolo, *sm. bâton*, m. գաւազան· գաւազանաձեւ· ԼՀՈՒՈՒ·

Bacúcco, *sm. capuchon*, m. խոյր (ագեզպիոց)· գ·ԼԼԻ·

Bacúccola, *sf. noisette sauvage, aveline*, f. կաղին վայրի· ԻԳԳՈՒՆ ՀՀՈՒՈՒ·

Bácule, *sm. herse, sarrasine*, f. սաՀանք· վերադուռան· ՈՒՈՒ ՓՈՓ· ՀԼՀՀԻՆ·

Bádà (stare a), *vn. lanterner.* գանգատիլ· յաւելլ· յապաղիլ· զեգեցիլ· ժամանակ ՓՈՒԼԼ ՀՀՈՒՈՒՈՒՆ· ՈՒՈՒ ՀՀՈՒՈՒ·

Tenere a —, *faire perdre le temps*, յապաղեցուցանել զոր· ունել· արգելուլ· ՀՀՈՒՈՒՈՒՆ·

Badággio, *sm. regard amoureux*, m. Հայեցուածք սիրոյ· ԼՀՀՈՒՆ ԳՈՐԵԼ·

Badaloccáre, *vn. escarmoucher.* կռուիլ առանապատիկ· սիրոյն ունել մարտ· ԼՀՀՈՒԼՈՒՆ ՀՀՈՒ·

Badalóna, *sf. bonne dondon, femme dodue*, f. կին յար· ԼԻՀՈՒՆ ԳՈՐԵ·

Badalóne, *sm. gros sot*, m. ԽԱՒՈՒՐԱՄԻՏ· ՓՈՒԼԻ ՓՈՓԼԵ· ԳԼԽԻ·

Badaluccáre, *vn. escarmoucher, faire de légeres escarmouches.* կռուիլ յառաջմարտիկ զօրաց· արշաւիլ· սիրոյն ունել մարտ· կռուիլ ԼԼԻՒԼ· ԽՀՀ մարտիս պատրաստուԼ· ԼՀՀՈՒՈՒԼԼԻ ՀՀՈՒ·

Badaluccatóre, *sm. escarmoucheur*, m. յառաջմարտիկ· ԼՀՀՈՒՈՒ·

Badalúcco, *sm. escarmouche*, f. Ջ. *amusement*, m. սիրոյն մարտ· արշաւանք· Ջ· զբօսանք· ԼՀՀՈՒԼԼԻՒ· Ջ· ԼՀՀԼԻՒՆ· ՀՀՈՒ·

Badamento, *sm. délai*, m. *remise*, f. յապաղումն· յամնդրդ· ԼՀՀԼԻՒՆ· ԼԼԻՒՆ·

Badáre, *vn. retarder.* Ջ. *prendre soin, faire attention.* գանգատիլ· յապաղիլ· յամիլ· * ուշանալ· Ջ· միտ դնել· զգոյն յանձին ունել· ԼԼԻՒՆ· ԼՀՀԼԻՒՆ· ՀՀՈՒՈՒՆ· Ջ· ՀԱՀՈՒԼԼԻՒ ՀՀՈՒ·

Badèrla, *sf. béguelle, sotte, pimbêche*, f. կին անմիտ· ԼՀՀՀԻ ԳՈՐԵ·

Badessa, *sf. abbesse*, f. մայր վանից· մայր պետ· մայրապետ· * պարաստ ՀՀ· դ·Լ ՈՒՈՒ·

Badía, *sf. abbaye*, f. աստղաբրգութիւն վանից· վանականաց· պրպատութիւն· Ջ· վանք· ՄՀՈՒՈՒՈՒՆ· Ջ· ՀՀՀՈՒՆ կայուածք ԼՀՀՈՒՈՒՆ վանից պատուն· ՐԼՈՒՆՈՒ ԳՈՐԵԼԵՒ· գ·Լ ՓՈՓԼԵՒ· Ջ· ՀԱՀՈՒԼԻՒ· Ջ· ՐԼՈՒՆՈՒ ԳՈՐԵՒՆ ՓՈՒԼ· ՀԼՈՒՈՒՈՒՆ·

Badiále, *a. grand, e. large.* ՄՀՀ· լայն· ընդարձակ· գ·ԼՈՒՈՒ· ԼՀՀԼ· ՀՀՀԼ·

Badigliamento, *sm. bâillement*, m. յաւրանչումն· * յօրանչ· * ԼՀՀՀԿՈՒԹ· ՀՀՀՀԼ·

Badigliare, *va. bâiller.* յաւրանչել· * ԼՀՀՀԿՈՒԼ· ՀՀՀՀԼ·

Badíglio, *sm. bâillement*, m. յաւրանչումն· * ԼՀՀՀԿՈՒԹ· ՀՀՀՀԼԻՒ·

Badíle, *sm. hoyau*, m. բահ· ՀՀՀ· ՀՀՐԼԻ·

Badiúzza, *sf. petite abbaye*, f. ՄՀՀԱՒԱՍՏ վանքրիկ· գ·ՈՒՈՒ· ՀԱՀՈՒՈՐԵՑԵԼ·

Báffi, *sm. pl. moustaches*, f. pl. ունչք· * պիծ· * ԲՂԱՅՐ· ԳԼԽԵ·

Bagaglia, *sf.* } *bagage*, m. *meubles*, m. pl.
Bagaglie, *sf. pl.* } *hardes*, f. pl. ապ· կաՀ·
Bagáglio, *sm.* } կարասիք· ապառ· կազմած· ՈՒՀՐԼԵՒ· ԼՀՀ· ՆԻՒԹԻՒԼՈՒՆ· ԼՀՀՈՒ·

Bagagliòle, *sf. pl. menu bagage*, m. գոյն կարասիք· ՈՒՀՀ ՈՒԲՀԼԻՒ ԼՀՀ·

Bagaglióne, *sm. goujat*, m. Ջ. *concubinaire*, m. բեռնակիր· ապառաւոր զօրաց· մանուկ բանակի· Ջ· զօրս շարժ է· ԻԳԳԼԻՒ· Ջ· ՀՈՒԼԻՒ ՀԱՀՈՒԼՈՒՆ·

Bagagliúme, *sm. quantité de bagages*, f. կաՀ կարասի· ապառ· ԼՀՀ· ՈՒՀՐԼԻՒ·

Bagagliuòle, *sf. pl. menu bagage*, m. գոյն կարասի· ՈՒՀՀ ՈՒԲՀԼԻՒ ԼՀՀ·

Bagáscia, *sf. prostituée*, f. բազ· ապիճ·պուս· ծիկ· ֆահճու·

Bagáscio, *{ sm. concubinaire*, m. որդ ՀԱյՀ

Bagascióne, *}* է· տեգեր· Հանձիճ· ժողուբէ ֆու·լաՀան· ՀԷիճուբ·

Bagatélla, *sf. tour de bateleur*, m. *2. bagatelle, sornette*, f. Ա՛ճաՀաձու·ճի ֆիւն· *2.* տնուպբ· գզոյն ֆզբ· Հանֆեռաղուբէ· *2.* զբէ չէյ· ոչչի ջյու· չէյ· ջյուՀճեռ·

Bagatellière, *sm. bateleur*, m. Ա՛ճաՀաձու· Հանֆեռաղուբ·

Bagattellúccia, *}sf. petite bagatelle*, f. տնու·

Bagattellúzza, *}*ախբ· գզոյն իբբ· ոՀբ չէյ· ուճ՛ու· տեֆեռ· ծիուբ չէյ· ջյուՀճեռ·

Baggéa, *sf. sotte*, f. ԱյճՀ տնուՀու· ուՀճուճ ֆուբբ·

Baggéo, *sm. niguad*, m. տնուՀու· ապուչ· ուֆբուբբ· ուՀճուճ·

Baggianaccio, *sm. grand sot*, m. ֆ՛ուՀձյուտնու· կաբի տնուՀու· գաՀզոյբ· ֆեռ ոեջեռ· ֆուֆբուբէ ֆուֆբուբէ·

Baggianata, *sf. niaiserie, sottise*, f. տնուպբ· ատնուՀ ֆ՛ուՀ ոՀբ չէյ· ուֆբուբբուբէ·

Baggiáne, *sf. pl. eau bénite de cour*, f. ֆնա· գաբչուձբ· ոզզոպՀբ· ատնակապապ բանբ· չզզոպբոյճ՛ուֆ՛ուֆ՛· ֆուֆբուբէ ուեռչ· ֆուլուՀբ· ֆուՀնա· ֆուտ ՀՀուֆբուբէ·

Baggianería, *sf. niaiserie*, f. տնուպբ· ոչչի·

Baggiáno, *sm. niguad*, m. գակգաուպա տնուՀու· ուֆբուբբ· ուՀճուճ·

Baggiolâre, *va. appuyer*. Ռեզոյն գձէչ· ուեռՀ ֆ՛ուՀ· ֆուտ ուբբուճ· ոեջեռ ֆուֆբուբ·

Baggiolo, *sm. appui, soutien*, m. Ռեզոյն ՀոյճՀ· ուեռՀ ֆ՛ուՀ· ուֆբուբ·

Baglióre, *sm. éclair*, m. *2. ébloui ssement*, m. ֆուլգոյճ· ֆուլգոյուպա ՀՀուճ· չոյճ՛ու· *2.* չէյոյու ֆ՛ուՀ· ՀՀուֆբ· *2.* ՀՀուֆբ· ֆուբբուբ·

Bagnajuólo, *sm. baigneur*, m. ուեբ բոպա· ՀՀուպ· բոպաՀոպա· Հանձուճբ· ՀբբուճոպՀ·

Bagnamento, *sm. action de se baigner*, f. ֆ՛ուՀոպբ· ոբուկա ՀՀ· բոՀՀուՀ· ֆուլլէ·

Bagnáre, *va. baigner*. ֆուտ ոպ· ոբուկա· ֆուպոյ· ջոՀՀէյ· ֆ՛ուՀոպ· ոՀոպ ոեջեռ· *2.* ոեջոպՀ· ֆուտ· գՀոպ· ֆ՛ՀՀէյ· ա՛ա· · · · բուլլուՀոպ ֆ՛ուՀ· ֆուլ ֆ՛ուՀ· ոոոլուՀ· *3.* ֆուՀոպՀոպ ոեՀոպ· ֆ՛ուբբ· ֆ՛ուՀոպՀոպ ուչոպ·

Bagnársi, *vr. se baigner*. ֆուտոպՀ ֆ՛ բոպա· ՀՀ· ֆուտ· Հանձուճ· ֆ՛ուՀոպ· ֆուֆբուբ·

Bagnatore, *sm. baigneur*, m. ոբ ֆուտոպՀ ֆ՛ բոպաՀոպ· Հանձուճ· ֆ՛ուՀոպ· ֆուֆբուբ·

Bagnatúra, *sf. maniere de se baigner*, *2 saison de prendre les bains*, f. ֆուտոպ ոեՀ· ֆուտոպ· ոեբոպ ֆ՛ուՀոպ· *2.* տնուՀոպ ֆուտոպ· ոեբոպ ֆ՛ուՀոպ· ֆուֆբուբ·

Bagno, *sm. bain*, m. *3. baignoire*, f. բոպա· ֆուտ· ֆ՛ուտոպ· ոեՀ· *2.* ֆուտոպ· ֆ՛ուտոպ· ֆուտոպ· ֆուտոպ· ֆ

Balbussâre ,) *vn.* *balbutier*, *bégayer*. Խոշոռ.

Balbuttire ,) *vեզ.* Կեռնէնէ. Կեռնէնէ.

Balbuzie, *sf.* *bégaiement*, m. Խոշոռութիւն. գաղգնաառաքիւն. Կեռնէնէ. Կեռնէնէ.

Balbuziente, *a.* *bègue*. Խոշոռ. Տառաբաա. գաղգնաա. Կեռնէնէ. Կեռնէ.

Balbuzzâre,)*vn.* *balbutier*. Խոշոռել. Կեռ

Balbuzzire ,Կեռնէնէ. Կեռնէնէ.

Balconâta, *sf.* *balcon avec balustres*, m. պատշգամ Վանդակապատ. Կռռ Կեռնէնէ Կռռնէնէ.

Balcône, *sm.* *balcon*, m. պատշգամ. Կռռնէ. Կռռնէ.

Baldacchîno, *sm.* *dais*, m. քարի. Հովանոց. * ամբողջական. Կռռնէ.

Baldânza, *sf.* *hardiesse*, f. Համարձակութիւն. Քաջութիւն. Քէռ.

Baldanzeggiâre, *vn.* *vivre gaiement*. Կեռ զուարճութեամբ, ուրախութեամբ. Քռռ խաղալ լինել. Կռռնէնէ Կեռնէնէ. Կռռնէ.

Baldanzosamênte , *av.* *hardiment*. Համարձակապէս. անվախճան. Կռռնէ համարձակութեամբ. պատրաստութեամբ. Կռռնէնէ. Քէռնէ Կեռ. Կռռնէ.

Baldanzosétto, a, *a.* *un peu hardi*, *e.* փոքր մի համարձակ. Կռռ Կռռնէնէ.

Baldanzoso , a, *a.* *hardi*, *e.* քաջասիրտ. անվրիպելի. Համարձակ. Կռռնէ. Քէռնէ. Կռռնէ. Քէռնէ.

Baldézza, *sf.* *hardiesse*, f. Համարձակութիւն. պատշգամութիւն. Կռռնէ.

Baldigrâro , *sm.* *drapier détailleur*, m. վաճառական մանր մանր առուսակ. Կռռնէ.

Bâldo , a, *a.* *hardi*, *hautain*, *e.* Համարձակ. անվրիպելի. Կռռնէ. Քէռնէ.

Baldória, *sf.* *feu grégeois*, m. 2. *feu de joie*, m. *artifices de joie*. Տաք որ կիպանէ եւ ի մէջ ջուր. 2. խաղ. Համրէս Ջրոյ. * Հրաձգութիւն. Կռռ Կռռնէնէ. — Կռռնէ Կռռ. Կռռնէ. 2. Կռռնէ. — Կռռնէ. պատմութիւն. Կռռնէ. Կռռնէ.

Far — , *faire bombance*. վատնել զինուառնական ի զբօսանս. ի խրախճանս. այլեւ էլեւմուտ ոմն ծախել ընթեր. Կռռ Կռռ.

Baldracca, *sf.* *courtisane*, f. *pop.* Կռռնէ.

Balêna, *sf.* *baleine*, f. *կետ.* *pour* կետ. 2. կետ ասանգամուն. ասա գոլէլէ. Կռռնէ Կռռ. Կռռնէ. Կռռնէ. 2. Կռռ Կռռ Կռռ.

Balenaménto, *sm.* *éclair du tonnerre*, m. 2. *éclat*, m. *lueur*, f. փայլակն. 2. պայծառութիւն. փայլուն. շողուն. լոյս. Կռռնէ. Կռռ. Կռռնէ. 2. Կռռնէ Կռռնէ. Կռռնէ.

Balenânte, *a.* *qui éclaire*. 2. *qui balance*, *qui chancelle*. փայլատակող. 2. գոգդոմատ Կռռնէ. 2. Կռռնէ.

Balenâre, *va.* *éclairer*. փայլատակել. փայլել. Համայնել. փայլատակուն. շողալ. Կռռ Կռռնէ. Կռռնէ Կռռնէ. Կռռնէ Կռռնէ. — *vn.* *chanceler*. գեղեզել. Կռռնէ.

Baléno, *sm.* *éclair*, m. 2. *mâte de la baleine*, m. փայլակն. փայլատակութիւն. 2. արտկետ. Կռռնէ. Կռռ. Կռռ Կռռ. 2. Կռռ Կռռ — Կռռ Կռռնէ.

In un —, *en un clin d'œil*. ի բմիթել ա-

կան. յոյան ի օր ածել. ի ջուր. Կռռ Կռռ. Կռռ Կռռ.

Arco — , *iris*, *arc-en-ciel*, m. պատկեր երկից. Տիրանան. * Տիրանի գոտի. Կռռնէ Կռռ. (Կռռնէ Կռռ.) Կռռնէ Կռռնէ.

Balêstra, *sf.* *arbalete*, f. քաղխաք. Նետակաչ. Կռռնէնէ. Կռռ.

Balestrâjo, *sm.* *faiseur d'arbalètes*, m. 2. *arbalétrier*, *archer*, m. Կռռնէ. գործիչ. Նետակաչող. 2. որ նետաձիգ լինի ի Նետակաչ. Նետող. Կռռնէնէ. Կռռնէնէ. 2. Կռռնէնէ Կռռնէ. Կռռնէ.

Balestrâre, *va.* *tirer de l'arbalète*. Նետաձիգ լինել ի Նետակաչէ. Կռռնէնէ Կռռ Կռռ.

Balestrata, *sf.* *coup d'arbalète*, m. Հարուած Նետիչ Աղեղոյ ի Նետակաչէ. Կռռնէնէ. Կռռ Կռռնէ.

Balestratóre,)*sm.* *arbalétrier*, *archer*, m.

Balestrière,) *sm.* Նետաձիգ լինի ի Նետակաչէ. Նետող. Կռռնէնէ. Կռռնէնէ Կռռ Կռռ.

Balestreria, *sf.* *troupe d'arbalétriers*, f. զունդք Նետողաց. պատկառազմ. Կռռնէնէ Կռռնէնէ.

Balestriéra, *sf.* *barbacane*, *meurtrière*, *f.* 2. *créneau*, m. պրնուակ. խոռոմաւ ուսուի Նետաձիգ առ ի շնամիսն լինին. 2. պղպջակն. առեղծուած կամ յորինուած Հաւասար անդրպառնամեծութեան. * ակահինք. Հուլունաբէնէ. 2. Կռռնէնէ.

Balestrière, *sm.* *faiseur d'arbalètes*, m. 2. *archer*, m. կապիչ. գործիչ Նետակաչող. 2. որ Նետաձիգ լինի ի Նետակաչէ. Նետող. Կռռնէնէ Կռռնէնէ. 2. Կռռնէնէ Կռռ. Կռռնէ.

Balestro, *sm.* *arbalète*, f. քաղխաք. Նետակաչ. Կռռնէնէ. Կռռնէնէ.

Andar su' balestri, *avoir des jambes de fuseau*. սրունս նոսրագոյն ունել. Լինի գոռնէնէ Կռռ.

Balestrone, *sm.* *grosse arbalète*, f. Նետակաչ մեծ. պատկառ. պահապան վիրակացու. զաւթի. Հանգստեան.

Bali, *sm.* *bailli*, m. *autrefois.* պահապան վիրակացու. զաւթի. Հանգստեան.

Balía, *sf.* *autorité*, f. իշխանութիւն. զօրութիւն. կարգադրութիւն. տէրութիւն. Ձնխանութիւն. Կռռնէնէ. Կռռնէնէ. Կռռ.

Esser in — altrui, *se trouver en pouvoir d'autrui*. ընդ այլոյ իշխանութեամբ լինել. Կռռնէնէ Կռռնէնէ — Կռռնէնէ Կռռ. * Տիրապար. պահապան. Կռռ.

Balíacca, *sf.* *mauvaise nourrice*, f. անպիտան տանուտ. Կռռնէնէ. Կռռնէնէ.

Baliàggio ,) *sm.* *bailliage*, m. պահպանութիւն. Baliàto ,) պահպանութիւն. զաւթիլեր. Կռռնէնէ. Կռռնէնէ Կռռնէնէ.

Baliático, *sm.* *salaire d'une nourrice*, m. վարձ տանուտի. * դպիրիչք. Կռռնէնէ Կռռնէնէ. Կռռնէնէ Կռռնէնէ.

Balío, *sm.* *bailli*, m. *autrefois.* վիրակացու. տանուտ. զաւթի. Կռռնէնէ Կռռնէնէ.

Bâlio, *sm.* *précepteur*, m. 2. *père nourricier*, m. դպիրի. գաւոհպարկ. տանուտ. 2. որ տանուտի Կռռ. — Կռռ. Կռռնէնէ Կռռ. 2. Կռռնէնէ Կռռ. Կռռ.

Balióso , a, *a.* *puissant*, *e.* *robuste.* կարող. Կռռնէնէ. Կռռ. Կռռնէնէ.

Balire, *vn. nourrir.* 2. *gouverner.* ապուռ-նել. 2. վարել. ուղղել. յանձնանել. վայ-վաղել. սանձ լինել. դեւլեբեր. 2. հե-ծ, ղ-ալ ինչ. ևեղբինչ. ի-ալբեր.

Balista, *sf. baliste,* f. հնամարտ. քարընկեց. անսի ինչ պատերազմի ի Հնում. * բարան. վերկեբեր. օդ. ի-ալ սինոր ի-ղեկնել.

Balivo, *sm. bailli,* m. ոստիկան. վերակացու. ղ-ալի. ի-ղեկալբեր.

Bálla, *sf. ballot,* m. *balle,* f. ապխատանա-ոյն. ֆարք. բեան. ծրար. ուեր. ֆեբեր. Fare le balle, *plier bagage.* ժողովել զկոչ եւ զպագանսն. ի յու պատրաստել. եէ-ալ ուեէ-ալբեր. ևեալ հա-ղբալնոր.

Ballaccia, *sf. gros ballot,* m. *grosse balle.* f. բեան մեծ. ա-ալի-ա ուեր.

Ballare, *vn. danser.* կատարել. կայնել. պար առնալ. կայնի ա ֆարկանել. դոյել. ատաս-բ-ա ինչ. ի-ղբ-ա ևեղնել. ծ-ալ.

— *in campo azzurro*, *être pendu.* կախեալ կալ ի կախաղանի. կայել. ա-ալնել. ուբ — ղ-ա ևղեալ.

— sulla corda, *danser sur la corde.* ի ձգե-լոյ չուանացն վերայ գնալ. * լարախազ ըլալ. ա-ա-ղ-ալբեր ինչ. իէ ի-ալ-ի-ա-ալ ծ-ալ.

Ballata, *sf. ballade, chanson à danser, danse,* f. ձուլ. երգ պարուց. բ-ա ևի-բ-ա.

Ballatójo, *sm. galerie,* f. պռոշ (Կրպատեղի). — ֆ-ա.

Ballatóre, *trice, s. danseur, m. euse,* f. կա-ատ-ող. խաղալիկ. վարնակ (Լին). բ-ա ֆ-ա. ի-ղ-ա. ի-ղբ-ա ևեղ-ի.

Balleria, *sf. art de la danse,* m. արուեստ զկատարուց, կատարելոյ. կատար. բ-ա ֆ-ա. ա-ալբեր. բ-ա.

Ballerina, *sf. bergeronnette,* f. ծ-ա-ղան ֆուղ. * ծաղատարկի. * ղոդղոդալի. ֆ-ա-ղ-ա ֆ-ա. ա-ալ-ա.

Ballerino, *sm. maître de danse*, m. 2. *danseur*, m. ա-ատ-ող պարուց. 2. կատարէ. բ-ա ի-ղբ-ա ևեղ-ի. 2. ի-ղբ-ա ևեղ-ի ևեղ.

— da corda, *danseur de corde.* ար ի ձգե-լոյ չուանացի վերայ գնացէ. * լարախազ. ծ-ա-ղ-ա. իէ ծ-ա-ղ-ա.

Ballétta, *sf. petit ballot,* m. *petite balle.* ֆարք. ա-ա-ի-ա ուեր.

Ballétto, *sm. danse*, f. կայնէ. պարք. բ-ա.

Ballo, *sm. bal,* m. *danse.* f. պարք. կատար. պարանդիկք. կատաւածք. պարք. բ-ա ի-ղբ-ա. (Հոր.)

Ballónchio, *sm. danse de paysans en rond,* f. պարք շինականաց. ա-ալնել-ալբ բ-ա-ղ-ա.

Ballone, *sm. grosse balle,* f. բեան, ծրար մեծ. ա-ալ-ա ուեր.

Ballonzare, *vn. danser sans mesure.* ի **Ballonzolare**, *vn.* պարագիա յառնել անշեղել. խառն ի խառն կատարել. ֆ-ա-ղ-ա-բբել. ղբ-բ-ա-ղբ. ի-ղբ-ի-ղ-ա-ղ բ-ա ևեղնել.

Ballótta, *sf. châtaigne bouillie.* f. 2. *ballotte,* f. չաղանակ եփեալ ի ջուր. 2. վի-ձակ. քուեայ. ևալ-ալ-ի-ա ա-ի-ա-ալ-ի-ա. 2. ֆ-ա-բ-ա.

Ballottare, *va. ballotter.* բնաթել վիճակա-ւիճակս արկանել. բնաթել. ֆ-ա-բ իւէ ա-ալ ֆբ-ա. ֆ-ա-բ ա-ալ-ա.

Ballottazióne, *sf. ballottage,* m. արկանելը վիճակս. ֆ-ա-բ ա-ալ-ա.

Balocceággine, *sf. bagatelle,* f. մանուք. բնգռնդալական իրք. մանկամոյ խաղ. գ-ալ ևեղ. ալբ ձ-ա-ա ևեղ.

Baloccaménto, *sm. amusement,* m. զբա-ղանք. զբաւանք. խաղ. ևեղնելոյ. ձ-ա-ա.

Baloccáre, *va. amuser.* զբաղեցուցանել. զբաւացանել. յամեցուցանել. ձ-ալ-ա ղ-ա-ղ-ա. ևալնեղ-ա-ղբ-ա.

— *vn. vétiller.* գնալ երթալ մտածուց. ժամանակաւ ընել. ձ-ալ-ա-ղ-ա. ևղբ-ա ձ-ա-ա-ղ-ա. ևղբեղ-ա-ղբ.

Baloccóne, *av. étourdiment.* անմտութեամբ. ապշութեամբ. ա-ալ-ա-ղ-ա-ղ-ա-ալ.

Balógio, a, *a. stupide.* անմիտ. ապուշ. ի-ա-ղ-ղ-ալ. անմտութեամբ. ա-ալ-ա-ղ-ա-ղ-ա-ալ.

Balordaggine, *sf. stupidité*, f. ապշութեան. անմտութեան. տխմարութեան. ա-ալ-ա-ղբ-ա-ղ-ա-ղբ-ա. ղբ-ա-ղ-ա-ղբ-ա.

Balordaménte, *av. stupidement.* ապշութեամբ. անմտութեամբ. ա-ալ-ա-ղ-ա-ղ-ա-ալ.

Balorderia, *sf. balourdise*, f. ապշութեան. անմտութեան. ա-ալ-ա-ղ-ա-ղ-ա-ղբ-ա.

Balórdo, a, *a. sot, te. stupide.* ապուշ. ի-ա-ղ-ղ-ալ. պանդուխտ. պանդամիտ. յիմար. ի-ա-ղ-ա-ղ-ա-ղբ-ա. ղբ-ա-ղ-ա-ղբ-ա. ղբ-ա-ղ-ա-ղբ-ա. ղբ-ա-ղ-ա-ղբ-ա. ղբ-ա-ղ-ա-ղբ-ա.

Balsámico, a, *a. balsamique.* բալասանային. ապրասանաց անուշահոտ. ղբ-ա-ղբ-ա-ղբ-ա. ղբ-ա-ղբ-ա. ղ-ա-ղբ-ա.

Balsamina, *sf. balsamine* f. անուշ ծաղիկ. ատնի ինչ. ղբ-ա ղբ-ա-ղբ-ա.

Balsamino, *sm. baume*, m. բալասանային.

Balsamo, (*Sma. bs. bzq.*) ղբ-ա-ղբ-ա ա-ալ-ճ. ի-ա-ղբ. ղբ-ա-ղբ-ա.

Balsamáre, *va embaumer.* անուշել. յնուէ բալասանային. ղբ-ա-ղբ-ա-ղբ-ա.

Bálsimo, *sm. baume*, m. բալասանային. բալասանային. ապրասան. ղբ-ա-ղբ-ա. ղբ-ա-ղբ-ա.

Balteo, *sm. baudrier*, m. կամար պարկ. ֆբ-ա-ղբ ղ-ա-ղբ. ղբ-ա-ղ ի-ղբ-ի. ճ-ա-ղ-ի.

Baluardétto, *sm. petit boulevard.* m. մարտկոց փոքր. ի-ա-ղ-ա ի-ա-ղ-ա.

Baluárdo, *sm.boulevard*, m. մարտկոց. պատ-ղ-ա. ի-ա-ղ-ա. ղ-ա-ղ-ա-ղ-ա. ղբ-ա-ղ-ա-ղ.

Balusánte, *a. qui a la vue basse. m*ոյզ *m*. ի-ա-ղբ. * կարճատես. * ճանկոր. ի-ղբ-ա ղ-ա-ղբ. ղբ-ա-ղբ.

Balza, *sf. rocher, précipice*, m. 2. *pente de lit, de carrosse, de rideaux*, f. *falbata*, m. ապառաժ. գաշ. գար. գաշատեղ. վախ. 2. ծոպ ձեղուն ճաշեայ. կառապ. վարագոյրի. գրպնգք ճանկերգից. վերկապար. — ղ-ա-ղբ-ա. ի-ղբ-ա-ղբ ի-ա-ղ. ղբ-ա-ղ-ա. ղբ-ա-ղբ-ա. ղբ-ա-ղբ-ա. ղբ-ա-ղբ

սոքր. Տոպր. 2. ապիսակ նշան յարի. յոտս ձիոյ. - ոտից. ի|-ին-ւս. ի-ր-ոդ-ս ը|ձնէ|ն է. 2. - ի ի-ս-յ|ս-ս-ս-ս-ս-ս, ս-ս-ը|ն-ս ղե|ս-ս նէ|ս-ս:

Balzano (cavallo), *a. balzan (cheval).* (ձի) որ ապիսակ նշան յաոտն ունիյի. - ս-ը|ն-ս ղե|ս-ս նէ|ս-ս ը|ն-ն (-ո|ն):

Balzare, *vn. bondir, sauter.* ոստնուլ. ընդ-ոստնուլ. վազել. ը|ձ|ռ-ի-ի. ը|ն-ո-ի-ի:

Balzatore, *sm. sauteur*, m. որ ոստնու, վազ|ի. ը|ձ|ռ-ո-ի:

Balzellare, *vn. sautiller.* ոստնուլ. ոստնել|ի մեր վազել. ը|ձ|ռ-ո-ի:

— *va. mettre des impôts.* արկանել. Տարկս անդաի. ապ-ա-ս-ս-ի Տարկաւ ղե|ի. Տ-ս-ս-ի ը|ն-ս-ս ի|ր-ո-ի-ս-ս. Տ-ս-ս-ի ի|ր-ո-ի-ս-ս ի|ն-ս-ս-ի. ի-ս-ս-ի ի|ր-ո-ի-ս-ս ի|ն-ս-ս-ի

առնել. արտարել. բան ուշարշ Հանել. ուրիշն իմիտ. ուրիշ. նեղել իմիտ. նեղել տեղտ իմիտ.

Bandella, *sf.* penture, pente, f. 2. boucle, f. երկաթի երկայն կտոր ծղնիներ պատելու. 2. Նարատանդ. գնետ տեղից. 2. ելուզ.

Bandellăccia, *sf.* grosse lame de fer, f. մեծ թիթեղի մեծ երկաթի. պատ տեղից իմիտ. պատ տեղից իմիտ.

Banderajo, *sm.* enseigne, m. 2. chasublier, m. Նշանակիր. գրաշտիր. 2. Նարատապատ պետ եկեղեցական զարդուց. գործիքիս. տանտերիս. 2. ելեկտ իմբերկրեսը նոտան.

Banderuóla, *sf.* banderole, f. 2. girouette, f. գրաշ ատ զարդուն. 2. թիթեղեղ ցուցիչ հողմից. * Հողմացույց. 3. յոգդոգդ. մեկտ բարկոտը. զագանգիտն, զոգդոգուն խոշ Հրգոտիլ. պետ ելեկտ պետիմ գործուշ. 2. Եթ ելեկտ. գտանտ. տեղ ինքնեղեր. 3. պետ գործուշ գործուշ.

Bandièra, *sf.* banniere, f. drapeau, m. գրաշ. Նշան. գործուշ. տանտ. ուրիշ. ելեկտ — di bastimento, pavillon. գրաշ Նատուկի գործուշ. տանտ.

Voltar —, changer d'avis. շրջել գնոր Հուգա. Հյուծարել. յետս կալ. Ցուրան. ինտանիշներ. բրեզինան տեղտ. գործուշ տեղտ իրիտ.

Bandinélla, *sf.* essuie-main, m. 2. rideau. m. գաստառակ. * Ձեռքի արիշ. * տանձառակ. 2. յող. վարագույր. Եվ ելեկտ. հուշտ. 2. ելեկտ.

Bandire, *va.* publier des ordres. 2. bannir, exiter. տեղել գնդապետակ. Հրովարտակ Հանել. ընծեռանալ գդիր Հրովարտակի. գարգ կարգալ. 2. բան ուշարշ Հանել. գործել. ի գործադիրս Հանելալ ասշ. տանել. արտիլ. ձեռքտ օգնտնքե. նրի տեղտ իմիտ. 2. ուրիշն. նեղել իմիտ. նեղել տեղտ իմիտ.

Bandita, *sf.* réserve de chasse, etc., f. արգելոցք որոշ տեղիք որոշ. ով Եռանդ ուշտ Եթ.

Bandito, *sm.* bandit, brigand, assassin, m. 2. proscrit, exilé. յետզտակ. տատակ. ապիրատգործ. 2. տարագիր. պրծեալ. արտրալ. ինքնաիրա. հարած. հոյաստ. Եթ ելեկտ. 2. ուրիշն. ուրիշ ուշտ. Բարեր.

Tenere corte bandita, tenir table ouverte. կուշտ տանել տանձեղտն. գնտանտ հեծելեր ուշտ ուշտ. ուրեմնելեր պետերի վերմեր.

Banditore, *sm.* crieur public, m. քարող. Տպիտառ. * տանձեսիկ. տեղտ. Նոսի. գնտ. Նոսի.

Bándo, *sm.* ban, m. 2. bannissement, exil, m. Նզոն քարտատ քարոզի. Տրտնեն ի բերանդ քարոզի. Տեղտկելեր. 2. տարտրտնելեր. Եզ. Նոտան. տեղտ հրեղեղելեր տլան ինքնեղ. Նիտ. ուշ. 2. ուրիշն.

Bandoliera, *sf.* bandoutiere, f. փոկ մանաղի գործուշ. տատերի ուշիս Եռուշտ. տնտ Եռուշտ.

Bandolo, *sm.* la centaine de l'écheveau. Տպր. գլուխ ձեռագրերի պատերը. * կարժ գլուխ. ուրեմնի ոտ, գուշ.

Bandóno, *sm.* abandon, m. լքումն. թողումն. պշտանտ. Եթրե.

Bára, *sf.* bière, f. cercueil, m. գագաղ. * Տապ. Նոգաբեր. տատեղ. Նալ.

Barabuffa, *sf.* tapage, m. խռովուխնդ. աղգայան. յոտնիս. ևրեն ուշտ.

Baracane, *sm.* bouracan, m. խոշոր կերպասա պատիկ. գնտ ոտ. գնտ ձեղեր ուշտ.

Baracca, *sf.* baraque, f. տապատար, գնան (գնուտրարց). (տոտեր) գտ ուշտեղ. ևրեն ուշտ. ուշտ. ուշտ.

Baraccáre, *va.* faire des baraques. տապատար Տարկանել (գնուտրարց). ևրեն. ուշտ գտ ուշտ.

Baracchière, *sm.* vivandier, m. որ գնտանել կերակուր զորաց. տրտտտտ ևեղեղեր տուն.

Baraccúzza, *sf.* hutte, petite baraque, f. Տիզդ. տապատարիկ գնտատարգ. տտեր ուշտշեղեր.

Baráre, *va.* friponner, tromper, duper. խաբել. Նենդել. պատրել. ուշտնել. Տիլե իրիտ.

Bararía, *sf.* friponnerie, f. խաբեսիրուն. Նենդ. ուշ. ուշտ. Տիլե.

Bárato, *sm.* gouffre, abime, m. վիհ. վիտպ. անդունդ. խոր. ևեղտ. ևրեն. հուկեր.

Barattamento, *sm.* échange, troc, m. փոխանակ. փոխանակիլե. տեղել. ևրեն. պտտտեղ.

Barattare, *va.* troquer, changer. փոխել. փոխանակել. տեղել. պտտտեղ. ևրեն իրիտ. տեղտ ևեղեղեր.

Barattatóre, *sm.* troquer, m. տեղելեր. ևրեն.

Barattazióne, *sf.* échange, m. փոխանակ. տեղել ևրեն.

Barattería, *sf.* échange, le métier de brocanteur, m. 2. fourberie, f. փոխանակ. փոխանակիլե. փոխե. 2. խաբեսիրուն. Նենդ. տեղել. ևրեն. տեղել տոտեղ. 2. ուշ. ուշտ. Տիլե.

Barattiere, } *sm.* troqueur, m. փոխող. փոBarattiero, } խանակիլ. տեղելեր. ևրեն.

Baratto, *sm.* troc, échange, m. փոխանակ. փոխանակ. փոխանակիլե. տեղել. ևրեն.

Barattolo, *sm.* petit pot, m. chevrette, f. անոթ փոքրիկ. խուտիկ. պետ ոտ գաղ. ևեղեղեր.

Bárba, *sf.* barbe, f. 2. racine, f. 3. principe, m. 4. oncle, m. Տիրոջ. ապիր. 2. արմատ. 3. պետիրե. Տիլե. 4. Տորեղագիր. 5. քեռի. * Տիրեղագիր. տոտ. ևեղեղեր. ևրե. 2. ելեռ. 3. տ ուշտեղ. Եթրե. ուշ. 4. ուտոտ. 5. ուշ.

Farsi la —, se faire la barbe. գերծուշ. վիրաշ. փոքրել. արիշ գծրտատ. տոտեղեղեր ևեղեղեր իրիտ.

Barbabiétola, *sf.* betterave, f. Տակիցեղեղ. * բանիար. ևեղեղեղեր.

Barbacane, *sm.* talus, contre-fort, m. արմատ ի բեղ Տիմեալ յամրեմեն պլոց արձից. պետր ապիրատ պետեղեր եղեն ելոցիս ևեղեղեղ պետր.

Barbaccia, *sf.* vilaine barbe, f. անՏեղեղ Տիրոջ. պետիտեղ տոտեղ.

Barbagianni, *sm.* chat-huant, hibou, m.

քու. անասուց · բու · օրհն գոչիւնելու · գոչիւնել ·

Barbaglio, sm. bertue, f. չղոյզ մի խն ալայ · կեղ կորորմուբ, կոռնչուբ ·

Barbagrázia, av. par grâce. ի շնորհս · ըստ ձեն · ողորմելի ·

Barbalacchio, sm. niais, m. ապուշ · խաղ տրամիտ · ամէնէ · գեղ ·

Barbandrócco, a, a. stupide, grossier, e. խաղտրամիտ · տխմար · չգիտուն · գռեհ կամուկ · լուկտեն ·

Barbaramente, av. cruellement. գազանաբար · խիստաբար · անողորմ · դաժանաբար · ըստ ձեի · գեղամարդկայնէ նէ ·

Barbare, va. s'enraciner, 2. jouer un tour. արձակել արմատ · արմատ արձակել, արմատանալ · ապ արմատ · 2. խաղալ · նաղ առնել · գեղ կեռնիմ · գեղ ասել · կռնչալ · 3. հնարաբար խիմն · կեռնչել ·

Barbareggiáre, vn. faire des barbarismes. գրել · խոսել խոտգտնմն · գրկալ է խոսս հակառակ · ըստ չէի կարգայ լեզուին գոյ · ձել · խոսիմ խոտիմ ասել · գոչալ խոչնչ · գեղչկերել ·

Barbaresceménte, av. barbarement. խոտբար · անողորմ · գոչնչական · գոչնչալ ·

Barbárico, a, a. barbare, pauvrement. բարբարոս · խոտգտնմն · խոտգտնմ · գոյնչեղ · գոչնչական · անգութ · գիտնպ · գոչնչ · գորգորելն · խոչնչ · գեղամարդ էզգոս · խորհուրդ ընդալ · ինորհ · գեղ ·

Barbáta, sf. racines, f. pl. արմատ · գեղ · գոչնչ · գոչնչ ·

Barbatélla, sf. marcotte, crossette, f. մատղատնկի · ուռ գրեղ կամ ուռ տատղ անկեալ տրեք ատ արմատ արձակելոյ · ձեռ · գեղ · գեղ գեղնչ էզ գեղ գեղնչել գոչ ·

Barbáto, a, a. enraciné, e. 2. barbu, e. արմատացեալ · խիզամ արձակ · 2. որ ունի մօրուս · պեղոտ · * մորուքոտ · գեղ · գեղ · գեղ գեղնչել · 2. գոչ · գոչ · գեղ ·

Barbazzále, sm. gourmette, f. չղճոյզ սանձի. *գղձկոյզ · ի ծոյ կեռնչելն · գեղ · գեղ գեղնչել ·

Barberare, vn. toupiller, tournoyer. ծորել. գղձկանան չղջել · գեղ գեղնչել գոչ · գեղ գեղ ձի գեղ · գեղ գեղ · գեղ ·

Barberesco, sm. qui soigne les chevaux barbes. 2. cheval barbe, m. գոյնչեղ ձի. 2. սանձի ձի · ճանապարհ · գեղ · 2. գոչ · գոչ · գոչ գոչ ·

Barberia, sf. boutique de barbier, f. կրպակ գոչնչական · գեղ գեղ գոչ · գեղ · գեղ ·

Barbero, a, a. barbare, rustre, impoli, e. չորչորոս · տմոզգի · խոչնչ · գեղ · — sm. barbe, cheval barbe, m. սանձի ձի · գեղ գեղ · գեղ · գեղ ·

Bárca, *sf. barque*, f. *navire*, m. Նաւ. Նաւակ. կոր. փոյթ. առագաստ. ֆօքմաստ. գործ. ծովեզերք.

Barcaccia, *sf. mauvaise barque*, f. Նաւակ յոռի. չին. ծերս. փոյթ.

Barcajuólo, **Barcaiólo**, **Barcaiuólo**, *sm. batelier*, m. Նաւավար. փոյթիչ.

Barcata, *sf. batelée*, f. *plein bateau*, m. Նաւակի չափ. փոյթ եւ ուղեւոր. չափ եւ ուղեւորէ ելի.

Barcheggiáre, *va. conduire le bâtiment. 2. fig. conduire bien la barque, diriger une affaire. shuffle*, գնաց. 2. ուղեվ. յաջողաբար ղեկավ վարել. բարւոք առաջնորդել. ափերի վերայ. փոյթէ ներս-դուրս. 2. նաւերով ընթանալ. իւրոյ ներկրութ. գործարար.

Barcheréccio, *sm. quantité de barques*, f. *pays où il y a beaucoup de barques*, m. Նաւակ. նաւակաց. Նաւակներ. փոյթերով. ափ ունեցող. փոյթ.

Barchétta, *sf.* } *batelet*, m. *nacelle*, f. Նաւակ.
Barchettina, *sf.* } ակի. փոքր. փոյթ.
Barchettino, *sm.* } փոյթիկ.
Barchétto, *sm.* }

Barco, *sm. parc*, m. արգելոց. պատ. երդեղ. տեղ. պատ գրաստանց. անասն. երդեղ. ոչխարաց. ի ամրանոց. երդ.

Barcollamento, *sm. balancement*, m. *vacillation*, f. *mouvement*, m. *titubation*. երերում. տատանում.

Barcollare, *va. vaciller*, *chanceler*, *mouvoir*. Երերել. երերել. դողդողել. գեղեցկել. տատանիլ. տատանուիլ.

Barcollóne, *av. en vacillant*, *en chancelant*. դանդաղելով. գեղեցկելով. տատանուիլ. տատանուիլ.

Barcone, *sm. barque de transport*, f. Նաւ. բեռնոց. մառնոն. ի ի փոյթ.

Bárda, *sf. caparaçon*, m. *armure des chevaux*, f. զրահ. ձիոյ. *couverture*, f. *selle*, f. զրահ. ձիոյ. ի ի ի

Baróccolo, *sm.* usure, f. վաշխ· հատոկեն·

Barómetro, *sm.* barometre, m. գործիք չափելոյ զծանրութիւն եւ զթեթեւ օդոյն·* Ծանրաչափ· հնեմ է եղեալ· գետնին-հնեմ·

Baróna, *sf.* baronne, f. կին պատ· պատմական·* պարոնուհի· տէր եղէլ·

Baronaccio, *sm.* vilain baron, m. անարդ պատ· հոգեր տէր·

Baronággio, *sm.* baronnie, f. իշխանութիւն պատի· չորրորդ ասոնցմէ պատուոյ քառպարիկ կարգ ալ·* պարոնութիւն· տէրէի· տէր գնելու, հանելը·

Baronare, *vn.* trucher. մուրանալ առ ծուխրմեան· չրջել գասալի· ինչոնելու համար տէրտէրելու· տիւնգիլու իմիջ· ոչ ինչոնե·

Baronáta, *sf.* coquinerie, f. սուտկաթութիւն· չարութիւն· տեղի· ըսելնելը· խօսհուելը·

Baroncéllo, *sm.* petit baron, m. 2. petit vaurien, m. պատարգի· 2· պատանի գասարկաուն· անատակ· տէրնելու· 2· խելքերս ըսելը·

Baróncio, *sm.* polisson, gamin, m. մանուկ խօս· սատկի· ըսելը, խելքերս ցօհոթ· օգի ըսելը·

Baróne, *sm.* baron, m. 2. coquin, m. պատուսատնիկ·* պարոն· 2· գասարկատու· գասարկապատ· սատկի· տէր· 2· խելքերս· ըսելը·

Baronessa, *sf.* baronne, f. կին պատ· պատմական· կին պատի·* պարոնուհի· տէր հասրեր· եղէլ·

Baronétto, *sm.* baronnet, m. պատի. ինչ պեդպեցաց ըզդ մէյ պատի եւ ասպետի· Խոնիլելէրնի տէր տէրլէ հանըզրեր·

Baronevolménte, *av.* en seigneur, *fpris.* գասատ պատատիեանի· տէր ինչի· տէրնել·

Baronía, *sf.* baronnie, f. պատի· կատարք· իշխանութիւն պատի· * պարոնութիւն· տէրլէ· տէր գնելու, հանելը·

Barra, *sf.* barre, f. 2. bâillon, m. կրճիմ· խոչ եւ խոսիմ· արգել· 2· գայլ բերանոյ· Խօլ ինչէր գոհանալ· ըզբերի· Խոնիլ· 2· տէլէրելէ·

Barrétta, *v.* Berretta.

Barricata, *sf.* baricade, f. պատնէշ· փայտակերտ· կրճիմ· ապահան հանելու·

Barriéra, *sf.* barrière, palissade, f. պատնէշ· պատատար· ըզբաժնել· եւ ըզնելու·

Barrire, *vn.* crier comme l'éléphant. փղի ձայն ածել· ֆիլ ինչի դոհրչիմ·

Barrito, *sm.* cri de l'éléphant, m. ձայն, գոչիւն փղի· ֆիլ տէր·

Barúffa, *sf.* bagarre, querelle, dispute, f.

Barúffo, *sm.* démêle, m. բանակատութիւն· վիճաբան· կռիւ· գոհոհելը· Նէլը· ըզնելու·

Barullare, *vn.* faire le regratilier, exercer l'art du friper, du brocanteur. վաճառել ծագոյակա· հարդագործելէ· գործելէ իմիջ·

Barúllo, *sm.* regratilier, brocanteur, trocqueur, m. առնեղավաճառ· վաճառական ծգործակաց· գործելու· հարդագործ·

Barzelétta, *sf.* badinage, m. կատակ· խաղ· ըզնելը· ըզմիջնելը·

Barzellettare, *vn.* plaisanter. խաղդ բանի խօսել· խաղալ· ըզնելու· ըզմիջնելը իմիջ·

Bása, *sf.* base, f. principe, m. խոհիմ· սկիզբն· ինեմել· ինեմ· ալ·

Basalischio, *sm.* basilic, m. օձ սրբալիկ· բասիլիսկոս· գոհեհան·

Basálte, *v.* Bassalte.

Basaltite, *sf.* iris, pierre d'iris, f. ծիածանի քար· անի ինչ պատուական· ալը նել ինչ·

Basamento, *sm.* soubassement, m. base du piédestal, f. ներքին խոհիմ· խոհիմ պատատարանի· ալէն նել ինչ·

Basciá, *sm.* bacha, m. կատակալ· զգեստիս, նախարար· գատակալ Ջանհայ· եղելը·

Basciáre, *va.* baiser, ֆամիլիոյ· ըզհեհը·

Bascio, *sm.* un baiser, m. ֆամիլիոյ· ըզհեհը·

Báse, *sf.* base, f. principe, m. խոհիմ· սկիզբն· ալէն· ինեմ· ինեմել· եղելը·

Basétta, *sf.* moustaches, f. pl. մանչք·* պիչնչաց· ալէն·

Basettíno, *sm.* petites moustaches, f. pl. մանչք ասկաչ· ալ ալելէ·

Basettóne, *sm.* qui a de grandes moustaches, m. իմ. բնչաչ· եղելը ալելէլը· ֆօ ալելէլը·

Basílica, *sf.* basilique, église principale, f. 2. basilique, f. սատկին, մայր· սրբատեաց կան, գլխատար մեծ եկեղեցի· 2· գլխատար եթակ թագիի· ալէնի· ինեմ· ալ· 2· ըսե սահման գրեալ·

Basílico, *sm.* basilicon, m. 2. basilic, m. սպեգանի հոգի չարատոյ· 2· սրբատեսան բոյս·* ֆաշանապատ·* ռեհան· ինեմ ֆեհ· ըզեմ· 2· ֆեհ·ալէն·

Basilischio, *i sm.* basilic, m. օձ սրբալիկ·

Basilisco, *i* բասիլիսկոս· չարբ· ինեմ ինեմ· ալ·

Basiménto, *sm.* évanouissement, m. նուա ղելի պահ· ինպահելն· ինեմալ· * մարմնոյ· պղելը·

Basimentúccio, *sm.* défaillance, f. փղբ ինչ ինպահելի, նուազելի պահ· ալ պղելի պղելը·

Basíre, *vn.* mourir. մեռանել· ինելը·

Bassá, *sm.* bacha, m. կատակալ· պատատարկալ Ջանհայ· եղելը·

Bassálte, *sf.* basalte, m. ինեմ մարմարիոն· չար փոխանելեան· ալ ալելէ ալելը· հանելի ըզնելը·

Bassaménte, *av.* bassement. խոնարհութեամբ· անարգութեամբ· հոգեր ալելը· ալ ըզնելը·

Bassaménto, *sm.* abaissement, m. 2. basse extraction, f. գանդանելը· գանդանելի· խոնարհանել· խոնարհութեան· 2· չատատան կան ինեմ· արհամարհութեան· ալելի ալելը· ինեմ· ալելէլը· 2· հոգեր ալելը· ըզբերելէլը· ալելէլը ինեմ· ալելի նանդ·

Bassáre, *va.* abaisser. խոնարհեցուցանել· ալելէլը·

Bassétta, *sf.* bassette, f. խաղ ինչ բարեխոհ· տէր նել տեսելը ալելը·

Bassettáre, *va.* faire mourir. սպանանել· ինելէլը·

Bassétto, *sm.* basse-taille, f. սակաս ինչ ընտանի ձայն· գեղեցիկ տեր·

Bassézza, *sf.* bassesse, petitesse, f. խո-

նարշաւութիւն.նաւագնացութիւն. փոքրկութիւն. ալեւոյզք. հոծաղերք. ծովալայնութիւն.

Bassilico, *sm. basilic,* m. արքայական խոտ. *ռազանդ. * չաշապրամ. ֆեռնեխեան. բրհան. լոմոփեղերիս.

Bâsso, *sm. profondeur,* f. *2. basse, basse de viole,* f. խոնարհացգուն. ցածագոյն. խորին ժայր. խորք. խորհրդին. *2. սաստար ձայն. Տիշիան, լար.*թամբ. լօռեցոյց. լօռեցոյց երգ. տերեվլէք. *2. դոմ. ֆոռա — ռոռա.*

— a, *a. bas, se. profond,* e. խոնարհ. խոնարհագոյն. ցածագոյն. ներքին. սաստիկ. խոր. խորին. * ցած. *2. անագոյ. լիակոն. արշաւնագոյ. ալլուէ. ալլուէտի. տերեվ. 2. խոր. հոնաց. հոգիոյ.*

Bassône, *sm.* (instrumento di mus.) *basson,* m. նաւագարան ֆիլ. ալր նկէ հաւնէի ալլիլը

Bassorilièvo, *sm. bas-relief,* m. բարձր քանդակ. գրչագործ. քանդակագործք. ֆռոռըռալը գրծ. ալ ֆռոռիլիւռ նէլ.

Bassótto, *sm. basset,* m. *2. courtaud,* m. չուն որուան կարճ ականք. *2. կարճ շանասկաս. ֆըռռա տոռնէլը ալ տերեվէլի. 2. գռ. ֆռոռ. ֆ. ըռռա գոլը.*

Bâsta, *sf. couture à longs points,* f. երկայն շարեւանցի կարան. լռ-լըռ.

Bastábile, *a. suffisant,* e. *2. durable. բաւական. 2. տեւական. տևաւաստուն. տևաքն. նեղնեցնեա. 2. դռեը. ֆռ-ռ. ռռալի. գ-ռոնէրը. գ-լըռռ.*

Bastágio, *sm. porte-faix,* m. բեռնակիր. շալ՚ակ.

Bastájo, *sm. bâtier,* m. գործիք շամեփոց. գ-ռոռ.

Bastaléna, *av. de toutes ses forces.* յամենայն զօրութիւնէ. ոչ.ով չափ. հ-ռալեւ-ռ-ռոռերի. ակնարկալ-նէռնան. ֆռոռերը ներբեռնաս. գ-ռոռերը.

Bastánte, *a. suffisant,* e. բաւական. նեղնեցնեա. գ-ռոռ.

Bastantemente, *av. suffisamment.* բաւ ապ-ժան բաւականի. շատ բաւական. ակնարկերի նալբեր. նեղնեցնեցնեա ֆռոռ.

Bastánza, *sf. durée,* f. *2. suffisance,* f. տեւականութիւն. շանաւագործութիւն. *2. բաւականութիւն. գ-լռ-ռեր. նորնաւոր. գ-ռոռ-լռ-ռերի. գ-լռ-լռ-ռերի. տերեվ. գոյնաս. 2. տեւականի.*

Bastárda, *sf.* (t. di mar.) *sorte de galiote,* f. *2. marmite,* f. *3. bâtarde,* f. *ապր ֆիլ նաւ. 2. ռան. 3. գուռաք պռոնկոնեան. ապչիկ ծռեալ ի պռոնկոնեան. ապչիկորի. 4. մեծ առագաստ պատրպռիկ նաւուց. գ-լռռոռաս. գէռ ռայ լ-ռ-ռերէն. 2. ֆռնեռերը. 3. ֆէլ. ֆէլ ֆըռ. 4. լ-ռ-ռերէրէն նռ գ-ռ-ռ-ռ-ռ նէլ-լռեն.*

Bastardáccio, *sm. méchant bâtard,* m. պռոնկոպրի. ամբարիշտ. ֆէլ. գ-ռոռ-ռ.

Bastardággine, } *sf. bâtardise,* f. ծնանեւն

Bastardágia, } *f. պռոնկոսեան. պռոնկոպրի լինելն. ֆէլ-լռ. լ-ռ-ռ-ռ գ-ռ-ռ-ռ լինելն. ֆէլ-լռ. լ-ռ-ռ-ռ գ-ռ-ռ-ռ.*

Bastardella, *sf. casserolle,* f. *սան փոքրիկ. գ-ռ-ռ-ռ ֆռոռերը.*

Bastardêllo, *sm. petit bâtard,* m. *ծնանեւ պռոնկոպրի. պռոնկոպրի. ֆէլ օզ-ռ. ֆէլ.*

Bastardíre, *va. abâtardir. օտարացացանել. փոփոխել. ապականել. գործուցանել. գաստիս ապականութիւնէ. ռ-ռ-ռ-ռ գ-ռ-ռ-ռ. նէ-լռռերն լ-ռ-ռ-ռ. գ-ռ-ռ-ռ. նէ-լռռերն լ-ռ-ռ-ռ. գ-ռ-ռ-ռ. նէ-լռռերն լ-ռ-ռ-ռ.*

Bastardo, *a, a. bâtard, e. պռոնկոպրի. ֆռոռ-ռպրի. 2. խառնակ (ծնունդ). 3. ապականեալ. յատի. փոփոխ. օտարացեալ. գաբեալ յաստիճան պատուականութեան. ֆէլ. էլ-լռռ-ռ գ-ռ-ռ. 2. գ-ռ-ռ. 3. ռ-ռ-ռ-ռ. նէ-լռռերն ռ-ռ-ռ.*

Bastardúme, *sm. race de bâtard,* f. *գաստ պռոնկոսեան. ֆէլ ռ-ռ-ռ. էլ-լռռերի գռ-ռ նէ-լռ.*

Bastáre, *vn. suffire. բաւանի լինել. բաւել. նեղնեցնեա. եւ էլ-ռ-ռ. նեղներ ռ-ռ-ռ. նեղնեա. ռ-ռ-ռ-ռ. նեղնեցնեա.*

— *il cuore, l'animo, avoir courage.* խրնել. համարձակել. գ-ռ-ռերի. գ-ռ-ռ նեղնեա. ֆռ-ռ ռ-ռ. լ-ռ-ռ-ռ նեղնեցնեա.

Basta, *c'est assez. բաւական է. բաւ է. յառ է. նեղնեցնեա. եւ էլ-ռ-ռ. նեղներ ռ-ռ-ռ. նեղնեա. ռ-ռ-ռ-ռ նեղնեցնեա. ռ-ռ-ռ-ռ նեղնեցնեա.*

Bastáto, *a, a. long, ue. durable.* տեւական. ժամանակ. գ-ռ-ռ. ռ-ռ-ռ.

Bastévole, *a. suffisant, e. բաւական. նեղնեցնեա. գ-ռ-ռ.*

Bastevolménte, *av. suffisamment.* յառ խնդրաւորին. ռ-ռ-ռ-ռ նեղնեցնեա. նեղնեցնեա գ-ռ-ռ-ռ.

Bastía, *sf. bastion,* m. պռոնկ. } ռ-ռ-ռ-ռ. գ-ռ-ռ-ռ.

Bastière, *sm. bâtier,* m. գործիք շամեփոց. գ-ռ-ռ-ռ. ռ-ռ-ռ.

Bastimento, *sm. bâtiment, navire,* m. նաւ. լիակոն. ռ-ռ-ռ-ռ. գ-ռ-ռ-ռ.

Bastionáre, *va. munir de bastions.* շրջապատել պռոնկ. կռնդել. ամրացուցանել. պռոնկ պռոնկ-ռ-ռ. ռ-ռ-ռ-ռ գ-ռ-ռ-ռ. ռ-ռ-ռ-ռ նեղնեա.

Bastioncéllo, *sm. petit bastion.* պռոնկ. փոքրիկ. ռ-ռ-ռ-ռ ռ-ռ-ռ.

Bastióne, *sm.* } *bastion,* m. ծառակոյ. պռոնկ.

Bastíta, *sf.* Ծնէ. պռոնկ. գ-ռ-ռ-ռ. նեղնեցնեա. ռ-ռ-ռ-ռ.

Bâsto, *sm. bât,* m. շամեփ. *2. բեռն. ծառոյ-ռ-ռ. ռ-ռ-ռ. 2. ռ-ռ-ռ. 3. ռ-ռ-ռ-ռ. ռ-ռ-ռ-ռ.*

— *da — la sella, habile à beaucoup de choses.* յամենայնի յաջողակ. ռ-ռ-ռ-ռ նեղնեցնեա. ռ-ռ-ռ-ռ. ռ-ռ-ռ-ռ նեղնեցնեա.

— Serrare il — addosso ad uno, *presser avec instance, avec force.* ծռանեցնել. ռ-ռ-ռ. նեղնեցնեա.

Bastonaccio, *sm. gourdin,* m. բեր. ռ-ռ-ռ. նեղնեցնեա.

Bastonáre, *va. bâtonner. 2. critiquer, mordre avec malignité. 3. vendre. գան նեղնեա. գանել. գաղնեցնել. ծեծել. ռ-ռ-ռ. գանեցնել առնել. 2. ռ-ռ-ռ. ռ-ռ-ռ. գանեցնել բեր գնել. 3. գանեցնել. ռ-ռ-ռ-ռ. ռ-ռ-ռ-ռ. ռ-ռ-ռ-ռ. ռ-ռ-ռ-ռ. 2. ռ-ռ-ռ-ռ. ռ-ռ-ռ-ռ. 3. ռ-ռ-ռ-ռ.*

Bastonáta, } *sf. bastonnade,* f. *coups de*

Bastonatúra, } *bâton. գան. շարուած գանի, գաւազանի. ռ-ռ-ռ-ռ. * ծեծ. ռ-ռ-ռ-ռ. ռ-ռ-ռ-ռ. ռ-ռ-ռ-ռ.*

Esser due ciechi che fanno alle bastonate, *se queretler sans savoir pourquoi.* վիճել, բանակռիվ վիճել առանց գաղտնիան գիտենալու. տեղեկանալ հասկանալ ինչու. տեղեկանալ անկարելի չինել.

Dar bastonate da ciechi, *battre comme plâtre.* գանել, Հարվանել առատին. գանապել առանել. տեղեկանալ. տեղ ինչ բան տալ. տալ ու առնել.

Bastoncello, ‖ *sm. canne,* f. *petit bâton,* m.

Bastoncino, ‖ գաւազան փոքր. փայ-լիկ տեղ ինչ. տեղ ինչ ձողիկ.

Bastone. *sm. bâton,* m. 2. *bâton de commandement,* m. 3. fig. *appui, soutien,* m. *bâton de la vieillesse,* գաւազան, ցաւոց. 2. գաւազան իշխանական. 3. ձեռնտէ. գաւազան. զօրավար. ոգեվանտնեին. տեղ. ձեռ. ւշտ. ։ ։։։ 2. ։։։ ձեռ. ։ ։։։։։ 3. տէր. ։։։ ե ձեռ.

Accennar in coppe e dar in bastoni, *dire une chose et en faire une autre.* պատ-ասել եւ պատ-ասել գործել. գործ ել ինչ տեղ ։։։ ։։։ ինչ ինչ.

Bastoniere, *sm. bâtonnier,* m. *ouverture par laquelle passent les fils de la garniture.* * գաւազանակիր. ։։։ ինձան. ։։։։։

Battesimâle, *a. baptismal, e.* Պատմիճական։ Ի font —, *les fonts baptismaux*, m. pl. սուրբ պատմիճական. Լիճ-ամբարձ ջրհորիկ։

Battesimo, *sm. baptême*, m. Պատմիճութիւն։

Battésmo, *sm.* Կնիք. Պատմիճութիւն. Ջրհորիկ։

Battezzamento, *sm. action de baptiser*, f. Պատելն. Պատմիճութիւն. Ջրհորիկելութիւն. Ջրհորիկ։

Battezzare, *va. baptiser.* Պատել. Կնքել. Կնիք սալ. Ջրհորիկելութիւն. Ջրհորիկ. Ջրհորիկ անուն դնել։

Battezzatóre, *sm. qui donne le baptême.*

Battezziére, *sm.* Կնքաւոր. Կնքելիս. Ջրհորիկելիս. Պատմիչ. Հաւատացեալ։

Batticuóre, *sm. palpitation*, f. Ծնդիկն արագ. Խրտիւ զարհուրիլ. Ընկերկոտ։

Battifuoco, *sm. fusil, briquet*, m. Երկաթի լուցիկ Տրոյ. * Հրաչարք. Լուցիկ։

Battigia, *sf. mal caduc*, m. Ծնդակապութիւն լուսնադարձ. * Վերադարձիկ. * Լուսնադարձիկ. Ծնդակոչիկ. Ծանր. Ծանր խոտելի։

Battilano, *sm. drosseur*, m. գործ. Խոյլիչ. Հաւլուծ. Խոյնիչ։

Battilóro, *sm. batteur d'or*, m. գործիչ. Հարարարուեան ածի ծեծիդան. Վարուելիչ։

Battimento, *sm. frappement*, m. Զարտուծանրութիւն. Ծանր. Ծանր. Ղրդիռ։

— di mani, *battement de mains*, m. Ձախ Ձախակոտելիք. Կոպիճիչ. * Ձախ Ձախ ծափելիս. Ծափ։

— di cuore, *palpitation*, f. Ծնդիկն արագ. Խրտիւ զարհուրիլ. Ընկերկոտ։

Battinzécca, *sm. monnoyeur*, m. որ դրամ Ձախակոտէ. Ծեծող։

Battipâlle, *sm. fouloir, pousse-balle*, m. գործ. Ծանր. Ի ընել զգուանքպատկան անօգուտ. Խոտ ծանրացնող. Ընկեր. Ծանր։

Battipórto, *sm. entrée d'un navire*, f. Ձախ նաւուց. Ընկեր Ընկեր Ելք։

Battisóffia, *sf. tressaillement de peur*, m.

Battisoffiòla, *sf.* Ակամայ ահ. զգացմունք. Ակամայ ահ. Ակամայ ահ անձնական երկիւղ. Զարհուրանք։

Battistério, *sm. fonts baptismaux*, m. pl. Battistéro, *sm.* Պատմիճական. * Պատմական. Լիճ-ամբարձ ջրհորիկ. Լիճ-ամբարձ։

Battito, *sm. battement de cœur*, m. Ծնդիկն արագ. Խրտիւ զարհուրիլ։

Battitójo, *sm. battant*, m. Թեւ. զարնգ. Զարտուծանրութ.

Battitóre, *sm. batteur*, m. Ձախակոտող. Ծանրիչ. Ծանրծանր. Ղրդիռ։

— di strade, *batteur d'estrade*, m. գէտ Ճանապարհաց. Խոլ Ընդհանրեցին. Խոլ Ընդհանրեցին։

Battitúra, *sf.* Ձախակոտելիք, coup, m. *l'action de battre*, f. 2. *battage*, m. Ձախակոտելիս. Ծանրանալ. Ծանրիչ. 2. Ծեծելն զգացեան. զգացեան. Ծանր. Ծանր. Ղրդիռ. 2. գործ. Ծանր. Ծանր. Ղրդիռ։

Battología, *sf. battologie*, f. Երկայնաբանութիւն. Չսահմանութիւն. Ցեղերգութիւն. Ծանրանալ. Ծանրանալ Ընդհանրեցին։

Battúta, *sf. la mesure que l'on bat dans la musique*, f. Ժամանակ. չափ ժամանակի երգից. Ծանր. Ծանր։

— di polso, *le pouls*, m. Չափ ժամանակի. Ծնդիկն երակից. Ծանր. Ծանր։

Battutélla, *sf. courte mesure de musique*, f. Ժամանակ չափ ժամանակի երգից. Ծանր Ծանր։

Battúto, *sm. plate-forme*, f. սանդր միաշարքի, միասարք յատակեալ. Ծնդիկ. Ծանր։

Battúffo, *sm. amas*, m. Ընդիկ. Ծանրանալ։

Battúffolo, *sm.*

Baule, *sm. malle*, f. սրկղ. սապան. Ծանրանալ. Ծանրանալ։

Bâva, *sf. bave, écume*, f. լորձունք. փրփուրք. Ծանր. Ծանր. Ծանր. Ծանր. Ծանրանալ. Ծանրանալ։

Bavaglino, *sm. bavette*, f. կապեր ի կուրծս

Bavàglio, *sm.* Ծանրանալ. * Ծնդիկ. Ծանրանալ. Ծանրանալ։

Bavélla, *sf. bourre de soie*, f. Ժամանակ. կուտք մետաքսի. Ծանր Ծանրանալ։

Bávero, *sm. collet d'habit, de manteau*, m. սակր վերարկուի. Ծնդիկ Ծանր։

Baviera, *sf. visière d'un casque*, f. երեսք. յատակացեալ սապատարի. Ծանր Ծանր։

Bavóso, a, *a. baveux, se. qui jette de la bave.* Ծանրանալ։

Bazza, *sf. bonheur*, m. բախտ. բախտաւորութիւն. Ծանր. Ծանրանալ. Ծանր։

Bazzana, *sf. basane*, f. Մորթ կակուղ. Ծանրանալ. Ծանրանալ։

Bazzaráre, *va. troquer.* փոխանել. փոխանակել զնանաւոր. Ծանր Ծանրանալ. Ծանրանալ։

Bazzécole, *sf. pl. babioles*, f. pl. խաղալիկ մանկանց. Ծանր. Ծանրանալ. Ծանրանալ։

Bazzica, *sf. conversation*, f. 2 *intime, familier*, m. 3. *jeu en Italie.* Փոխանակութիւն. զրուցատրութիւն. 2. ընտիկամտ. մտերիմ. 3. խաղ ինչ. զարտիկ Իտալիա. Ծանրանալ. Ծանրանալ։

Bazzicáre, *va. fréquenter.* յաճախել. յոյժ երթալ. կնճռոիլ. խոսանիլ լինել. Ծանր Ծանրանալ. Ծանրանալ։

Bazzicatúre, *sf. pl. babioles*, f. pl. խաղալիկ մանկանց. Ծանրանալ. Ծանրանալ։

Bazzótto, a, *a. demi-cuit, e.* կիսեփեալ. Ծանր Ծանրանալ։

Bdéllio, *sm. bdellium*, m. զարտուծանրութիւն. Ծանրանալ։

Bé, *sm. bêlement des brebis*, m. բառաչութիւն ոչխարաց. Ծանրանալ։

Beare, *va. rendre heureux.* երանելի առնել. Ծանր. Ծանրանալ. Ծանրանալ։

Beatamente, *av. heureusement.* երանելապէս. Ծանրանալ. Ծանրանալ։

Beatézza, *sf. béatitude*, f. երանելութիւն. Ծանրանալ. Ծանրանալ։

Beatificare, *va. béatifier. 2. rendre heureux. 3. louer.* ընդ երանելիս Յամարել. կարգել զոր կարգել ի թիւս երանելեաց. 2. երանելի առնել. 3. գրուատիս տալ. գովել. երանել. Ծանրանալ. Ծանրանալ։

-ին ներքին. 2. ֆրանսիա. հարիւր երեք. 3. հարիւր վերջին. երկրորդ.

Beatificatore, trice, *s. qui rend heureux. որ երանելի առնէ.* հարիւր եղեն. հարիւրերորդական.

Beatificazione, *sf. béatification*, f. *Համարձակ յիշ. երանելիս կարգելն յիշ. երանելիութեան.* հարիւրերորդական ներքին.

Beatifico, a, *a. beatifique. որ երանելի առնէ.* հարիւրերորդական.

Beatitudine, *sf. beatitude*, f. *երանութիւն. երջանկութիւն մեծ.* հարիւրերորդ. գերերեք. հարիւրերորդ.

Beato, a, *a. heureux, se. 2. bienheureux, se. երանելի. երջանիկ. 2. երանելի. երանելական.* հարիւր. հարիւրի. գերիւր. 2. երրորդական. հարիւրերորդ. գերերեք.

Becca, *sf. jarretière de taffetas*, f. *կերպասեայ, մետաքսեղէն կապ գանգրացեալ ծարձերուն վրայ.* երկ. գոտի.

Beccaccia, *sf. becasse*, f. *հնական թռչունն. * կոպար. ներքեր. ըստըսած. ներքեր գոտի.*

Beccaccino, *sm. bécassine*, f. *bécasseau*, m. *փոքրիկ հնական թռչուն. * կոպարիկ. գերերեր ներքեր գոտի.*

Beccaccio, *sm. gros vilain bouc*, m. *նոխազ անպիտան. ֆերեր գերեր. երերեք.*

Beccafi cata, *sf. repas de bec-figues*, m. *խորտիկ է թռչնոց թզենեաց. ներիր գոտի.* ներ գոտի.

Beccafícchi, *sm. mangeur de bec-figue*, m. *որ ուտէն զհնական թզենեաց. ներիր գոտի.* ներքեր.

Beccafico, *sm. bec-figue*, m. *թռչուն թզենեաց. * իջ գիջուկ. ներիր գոտի.*

Beccáio, *sm. boucher*, m. *մսավաճառ. 2. արհեստաշէն. սպանող. գոտող. 2. գոնէը. գոտին.*

Beccalite, *sm. chicaneur*, m. *կռտաւոր. կռտիլոյ. նեղող. երկրկեղ. երերեքեր.*

Beccamento, *sm. action de becqueter*, f. *ուտելն. Հարկանելն կոպաւ. գոտեսոտ. ներ.*

Beccamórti, *sm. fossoyeur*, m. *պիղծ. գերկրկեղ. թաղիչ մեռելոց. * գերաձող. * մեռելթաղ. գերջեր. հոգեթաղիչ.*

Beccáre, *va. becqueter. կոպել. առնել. Հարկանել կոպաւ. գոտեսոտել. ներ ներեր.*

Beccarsi il cervello, *vp. se tourmenter en vain. ի զուր վատնաւել. վարպաւոր տչնաւ լրեալ. տատապել. գոլ երեք ղեմ գերեր. գել երջեր.*

— sur una cosa, *gagner qc. par industrie. Տաքսաւորեմ առանալ. Հնարիւք ըմբռնել. հետևեր իւր երեք ներերեր. Հարկեցի իւր գոտեսոտ.*

Beccarello, *sm. chevreau, petit bouc*, m. *սպիղ. ուլ. ուշտ. երկրկ. ներերեր.*

Beccáro, *sm. boucher. մսավաճառ. 2. արհեստաշէն. գոտող. 2. գոնէը. գոտին.*

Beccastrino, *sm. hoyau*, m. *բահ երկրիդ. ըստիս. գոտեր. ըստիս գել.*

Beccata, *sf. coup de bec*, m. *կոպելն. Հարկանելն կոպաւ. գոտեսոտ. ներ.*

Beccatélla, *sf. bagatelle*, f. *տնտիպ. գոտզեաբերակ. յիշելն իրր. ոչն ոչ-ոն էն. գել էն.*

Beccatójo, *sm. auget*, m. *անօթ կեր արկանելոյ. * կանդղ. ներ.*

Beccherélla, *sm. chevreau*, m. *ոսիկ. ուշտ. ուշտի. երերեք.*

Beccheria, *sf. boucherie*, f. *2. carnage, massacre*, m. *սպանդանոց. մսավաճառանոց. 2. կոտորած. սպանութիւն. սպանութիւն. գոնեռոր. 2. գոտեսոտ. ներ.*

Becchétto, *sm. bandelette*, f. *2 trou de souliers*, m. *կապ փոքրիկ. ժապաւէն. 2. ծակ կապոյ կօշկոյ. գերերեր գոտ. երերեք. 2. գոտեսոտ-ոտ ներ ներերեր գերերեք.*

Bécco, *sm. bec*, m. *2. bouc*, m. *կտուց. 2. նոխազ. քաղ. քաւշ. գոտ գոտեսոտ. գոտ. գերերեք. 2. երերեք. ներեր. երերեք գերերեք.*

Far il — all' oca, *finir une affaire que l'on a commencée. կատարել. ի գլուխ հանել զգործն. գոտեսոտելն գերերեր. գոտ գերերեր.*

Non aver un — d'un quattrino, *n'avoir ni denier ni maille. չունել. եւ ոչ իսկ զանկի մի. գերերեր, գոտ ներ ներեր.*

Aver paglia in —, *il y a anguille sous roche. խորհուրդ ծածկեալ ի մօտ ունել. ֆերերեր գերերեր գոտ երկ ներ.*

— della nave, *bec de navire, éperon de vaisseau*, m. *առագաստ կողին նաւու. * նաւագուտ. կոտ գոտեսոտ.*

Bécco, } *sm. cornard*, m. *կատաղ.*
Bécco cornuto, } *գոտեսոտ. գոտերեր. կոտ.*

Becconaccio, } *sm. vilain bouc*, m. *նոխազ.*
Beccóne, } *յաղթ, անպիտան. գերերեր. ֆերեր երերեք.*

Beccuccio, *sm. bec d'alambic. բերան, խողովակ գործոյն գոյին հանելոյ. կոտ. երերեք ներերեր.*

Bedéguar, *sm. eglantier*, m. *վարդենի գաշտայ. կոտ գերերեր.*

Befana, *sf. marionnette, poupée*, f. *2. gobelin, fantôme*, m. *3. une guenon*, f. *պատեաց. ճաղատանոց. խաղալիկ մանկանց. 2. պղտ. վարդապետ քաղ. 3. կին տգեղ. ապուեղ. գերեր. գոտ. գոտեսոտ. 2. գոտ գոտերեր գոտ.*

Befanáccia, *sf. spectre hideux. m. արշանիւթ տեսիլ. աշխարհ. երերեքեր գոտ.*

Beffa, *sf. niche*, f. *tour*, m. *2. bagatelle*, f. *պատ. ծաղր. կատականք. խաղ. 2. գոտ գերերեր. յիշելն ինչ. գոտերեր. գերերեր գոտ. գոտ. գոտ. 2. գոտ երջ. գոտ ոչ-ոն էն. ոչ-ոն էն.*

Farsi — d'una cosa, *berner. պատ, ծաղր առնել. տիտագել. գերեր ներեր.*

Beffárdo, } *sm. railleur, se. gaillard, e.*
Beffatóre, } *պատաղ. ծաղրարար. գերեր.*

Beffeggiatóre, } *գերերեր. գոտերեր գոտ. գերերեր.*

Beffiáre, } *va. railler. plaisanter. պատ.*
Beffeggiáre, } *գոտեսոտ. պատ. ծաղր առնել. կատակել. գերերեր գոտ. գերերեր. գոտերեր գոտ. գոտ գոտ ներեր. գերերեր գոտ.*

Beffevole, *a. méprisable. ծաղրալից. պատ. ծաղր. ծաղր. պարանոյ. անարգ. ներերեր. գոտ. գոտ. ներերեր գոտ գոտ. գոտ. գոտ. գերերեր գոտ.*

Beghino, *sm. béguin*, m. *գգակ մանկանց. գերեր գոտերեր.*

Bégole, *sf. pl. bagatelles*, f. pl. *անռոսիք · գոյզն · չղոյնի իրք · չղնշիկք · զոլ լնչևբ · ալբ ցյ—ն չեչ։*

Beitóre, *sm. buveur*, m. *քմպիչ· ար քմպիչ · խլեն · խլիչ· լարէպ։*

Belaménto, *sm. bêlement*, m. *բառաչումն*

Belàto, } *գառանց · գնչևոն · գնչևչևլ։*

Belanda, } *sf. bélandre*, f. *նաւ. յեանդց ի*

Belándra, } *գեաս · լոյ ճառնաւոբ · ալբ տիւ—լ ճառնաւոբ։*

Belare, *vn. bêler. բառաչել · գնչևոն · գնչևչևլ։*

Belbélio, *av. tout doucement. մեզմիվ · տա. կաս. ասկաս · ճանդարտիկ · խ—ն—ն · խ—լ—լ խ—լ—լ. գնչևոն · գնչևչևլ։*

Belgivino, *sm. benjoin*, m. *ասպան · ասպանի խիտ · ա—լ—լ—ն։*

Belladónna, *sf.* (sorta d'erba medicinale) *belle-dame*, f. *մաշկաւոբ. տիտի · ա—լ—լ—ն—ոբ գ—ն—լ—ն · գնչ · ալ կն խ—լ—գ—ն ·*

Bellaménte, *av. doucement. 2. à merveille. մեզմիվ · 2. բաբաղ · գեղգեղիկ · բաս պատ. չանի · խ—ն—ն · 2. ա—լ—չ—ն · խ—լ—լ · լ—ն—ն։*

Bellatóre, trice, *s. guerrier, ère. մարտիկ · ճակ՝ատակ · պատերազմող · գ—ն—ն—ն · ա—չ—ն—ն—ն։*

Bellétta, *sf. fange, bourbe*, f. *ալիւ · տիւմ՝ · լ—ն—ոբ · գ—լ—լ—ն · գ—ն—ն ·*

Bellétto, *sm. fard*, m. *անգոյր · է—լ—լ—ն—ն · գ—լ—ն—լ։*

— *a, a. bellot, te. գեղգեղիկ · սիրուն. լ—ր—ն · ա—ն—լ։*

Bellezza, *sf. beauté*, f. *գեղգեղկութիւն · գեղ · խլչևկութիւն · գեղ · շնորհ · լ—ն—լ—լ—ն · լ—ր—ն—լ—ն · գ—լ—չ—ն—ն · գ—ն—ն · գ—ն—լ · գ—լ—ն—ն · ն—ն—ն · ր—գ—ն—ն ·*

Bellicáto, *a, a. placé au centre. եգեալ · Համառատ ի մէջտղի · օրէ—ն ե—ր—ն · գ—ր—ե—ն—ն—լ։*

Bellico, *sm. nombril*, m. *պոռ · լ—ե—գ—ն · ն—ե։*

— dello scudo, *nombril de l'écusson. կրծ. գեայ գաշտանայ · գ—լ—ն—ն լ—ե—գ—ն—ն։*

Bellico', *a, a. guerrier, e. պատերազմական · ճ—ն—լ—ե գ—լ—ն—լ · ճ—ն—լ։ գ—ո—ր։*

Bellicónchio, *sm. cordon ombilical*, m. *կապ լար. անիր պորոյ · պոռ · լ—ե—գ—ն · գ—ն—չ։ լ—ե—գ—ե գ—ն—չ—ր—ն—չ։*

Bellicóne, *sm. grand gobelet*, m. *բաժակ մեծ · գ—ն—չ—ե գ—ո—ո—ն։*

Bellicosamènte, *av. vaillamment. պոռ—լ—ե—ա—ն։ քաջ—լ—ե—ա—ն։ խրթ. մարտի պր · ճ—ն—ո—չ լ—ե—ն · գ—ե—ո—ե—ն—ե · ե—լ—ե—ա—ն ·*

Bellicóso, *a, a. martial, e. պատերազմ—ն—ն։*

Belligero, *s* (*sm.*) *պատերազմող · մարտիկ · ճակ՝ատակ · ճ—ն—ն · ճ—ն—լ—ե—ր · գ—ե—ո—ր։*

Bellimbústo, *sm. beau, mais bon à rien, homme d'une beauté fade. պր գեղգեղիկ · պղ անպիտան. լ—ե—լ · լ—ն—ն լ—լ—ե ե—ո—ո—ր—չ—ա—ն—ն։*

Bellino, *a, a. joliet, te. գեղգեղիկ · սիրուն. լ—ե—լ · ե—լ—ն—ր · ն—ա գ—լ—ե—ն—ե։*

Farc il —, *feindre, dissimuler. կեդծա—ր—լ · կերպարանել · լ—ե—ն—ե · ո—ո—ր—ն լ—ե—ո—լ—ե—ե · գ—ո—ո—ր լ—ն—ե։*

Bèllo, *sm. beauté*, f. *գեղգեղկութիւն · գեղ · գեղեցկութիւն · լ—ե—լ—լ—ե · գ—լ—ն—լ—ե—ր։*

Sul —, *nel — dell'età, à la fleur de son âge. ի պիս տղայութեան · ի մասայ հասակի · ի—ե—ե ե—լ—ո—ն · լ—ն—ե գ—լ—ե—ո—ո։*

Farsi — di checchesia, *se parer des plumes d'autrui. ասարին գարգա. գարգարել · պանծալ · պղոյ իրաց չաբտանալ · գ—ե—ր—ե ղ—լ—ե ո—ե—ո—ն—ե—ե ·*

— *a, a. beau, belle, gracieux, se. 2. utile. գեղգեղիկ · ցանկալի · չքնաղ · գեղ · գեղեցիկ · գեղեղկել · շնորհալ · 2. օգտակար · պիտանի · փայելուչ · լ—ե—լ · գ—ո—ն—լ—ե · գ—լ—ե—ր · ե—ո—ղ · գ—լ—ե · չ—ն—ո—ն—ե · լ—ե—լ—ե · 2. ֆ—ն—ե—լ—ե · լ—ե—ե—լ—ե · ե—ո—ն—ե—ն · լ—ե—լ—ե։*

Di — mezzo di, *au beau milieu du jour. ի մէջտղի. ի մէջտղիս ժամանակի · ե—լ—ե ե—ե—ե · ե—ո—լ—ե—ն—ե։*

— *e fatto, tout prêt, fini, e. յարդարեալ · չնաքեալ · պատրաստակ · գ—ե—լ—ե—ն · գ—ո—ղ—ե։*

— *av. gracieusement. գեղգեղիս · բարաբ · գ—ն—չ—ր—ե · լ—ե—լ—ե · ե—լ—լ—ե։*

Bellóne, *sm. très-beau*, m. *ամենագեղ · գանկալ · ամենեին գեղգեղի · գեղագոյն · գ—ե ե—լ—ե · չ—ն—լ—ե—ե գ—լ—ե—ր։*

Bellúccio, a, *a. bellot, qui a quelque beauté. փոքր ինչ գեղգեղի · գ—ե գ—լ—ե ե—լ—ե—ն։*

Bellumóre, a, *facétieux, se. զարմանի · լ—ն—ն—ն—ն · ե—ե ե—ո—ղ · ճ—ե—ո—լ—ե։*

Bèlo, *sm. bélement*, m. *բառաչումն գառանց · գ—լ—ե—ն։*

Belóne, *sm. qui bèle, crie*, m. *2. pleureur*, m. *բառաչող · 2. լացող · ողբացող · գ—լ—ե—ն—ե · 2. ա—լ—չ—ո—ղ · ե—լ—ե—ն—ե։*

Beltà, } *sf. beauté*, f. *գեղգեղկութիւն · գեղ ·*

Beltáde, } *գեղեցկութիւն · ն—ե—լ—ե · գ—ե—ե—ե—ն · գ—ո—ղ։*

Belva, *sf. bête sauvage*, f. *երէ · երէ վայրի · գազան · ճ—ո—ր · ե—ո—ղ գ—լ—ե։*

Belvedére, *sm. belvéder*, m. *ճոխանոց · պատշգամ. վերնատուն · գ—ե—ե · գ—ր—ո—ն—ե—ն—ե։*

Belvicida, *sm. tueur de bêtes sauvages*, m. *գազանց երէից · գ—լ—ե—ն—ե ե—ե—ե—ն—ե—ն—ե։*

Belzebú, *sm. Lucifer*, m. *բէելզեբուղ · սատանայ · գ—ե—լ—ե—ո—ղ · է—ե—ն—ե։*

Belzuíno, *sm. benjoin*, m. *ասպան · ասպանի խիտ · ա—լ—չ—ն—ե։*

Bembè, *av.* (sincope di Bene bene) *bien, bien. բարւոբ · բարի · ե—ե ե—ե · ե—ե ե—ե։*

Benacconciamènte, *av. fort à propos. քան պատշաճի · պ—ե—ա—ն—ա—ե · գ—ր—ե պատ ե։ պատշաճ է · ե—ր—ե լ—ե—ե · ե—ե · գ—ե—ե · ե—լ—ե · ե—ե—լ—ե—ե · ե—ե—ե—

Benavventurataménte, *av. heureusement.* յաջողակ կամ բարեաւ. ձևոր իւր. իր. դու իւր.

Benavventuráto, ի, *a. heureux, se.* բախ.

Benavventuróso, ի, *mas.* յաջողակ. երջանիկ. ի-ւր. իր. դու. ի-ւր.

Benbene, *av. très-bien.* բարւոք յոյժ. կարի քաջ. ի-ւր իւր. ի-ւր իր.

Benché, *c. quoique, bien que.* թէպէտ եւ. թէ եւ. թէպէտ. ի-ւր. ի-ւր եթէ. ի-ւր թէ. ի-ւր որ.

Bencreato, a, *a. bien élevé, e.* քաջ կրթեալ. հրատեալ. ի-ւր ընտանեաբար. ընտանեաբար.

Benda, *sf. voile,* m. *2. bandeau,* m. վարագոյր. զգեստ. վիթապիճ. շորթ գլխոյ. ապրարաչ. *2.* կապ. ժապաւէն. երիցապիճ կապ. ի-ւրեան. դու դու-ր. ի-ւրին. ի-ւր դեր. ի-ւր դու-ր. *2.* դու-ր. դու-ր. դեռ.

Bendáre, *va. bander les yeux. 2. fig. aveugler, ôter l'usage de la raison.* կապել զաչս. *2.* կուրացուցանել, չլուացուցանել զգիտութ. ի-ւր դու-ր ընել. *2.* տե-ր ընել. ի-ւր դու-ր ընել.

Bendatúra, *sf. action de bander,* f. կապելի զաչս. ի-ւր դու-ր ընել.

Bendélla, ի *sf. bandelette,* f. ժապաւէն.

Benderélla, ի *sf. poire.* դեղ երիցապիճ կապ. ի-ւրեան դու.

Bendóne, *sm. bande de mitre, barde de coiffure,* f. վիրիապոր. ծոպ խոյրին. թաւիճ. ի-ճեղ. լուծեալ ածան. ընծոյին.

Benducció, *sm. petit mouchoir d'enfant,* m. փոքրիկ գաւազանակ մանկանց. սրճատ ի-ւրելոյ.

Bene, *sm. bien,* m. բարիք. բարւոքիճ. ի-ւրանութիւն. *2.* բարեգործութիւն. գործք բարւոք. *3.* գոյք. ինչք. մեծութիւն. բաժանագոյք. տեղիք. ի-ւրութիւն. *2.* ի-ւրին. ի-ւր տե-ր. ի-ւրեան. *3.* ի-ւր. ի-ւրեան. ընտանեաբար.

Far del —, *faire du bien.* բարիս. ընդունայն առնել. ի-ւրեան ընել.

Far per —, *agir avec bonne intention.* գործել յաղագս. գործել ուղիղ մտաւք. ի-ւր ձեռ իւր ընել.

Aver per —, *recevoir comme une faveur, prendre en bonne part.* ընդունել. ի-ւրեան համարել. մեծիճ ի բարւոք միտս. ի-ւրեան ի-ւրին ձեռնտ. ի-ւր ձեռ իւր. ի-ւրեան ընել.

Tornar —, *tourner à profit.* դառնալ. լինել յօգուտ. ի-ւրին օլիճ.

O caro —! *mon cher! mes amis!* սիրելի իմ. սիրելիք իմ. ա-ւիւ իմ. ա-ւիւ իմ.

— *av. bien. 2. justement, très-bien. 3. pourtant, toutefois.* բարւոք. բարիք. քաջ. ազնուապէս. *2.* արժանապէս. ըստ արժանին. բարիք. *3.* թէպէտ եւ. եւ. սակայն. եւ. եւ. ի-ւրեն. մեծ ի-ւր. ի-ւր իւր. *2.* ի-ւրեան ի-ւրի. ի-ւրմէ. մեծ ի-ւր. ի-ւրեան. *3.* ի-ւրոյ. վ-ւ ի-ւրեան.

Sí —, (modo di affermare) *oui-dà, certainement.* այո. արդարեւ. ոչ-ւ. ի-ւրիճ.

— **venuto**, *bien venu.* բարի եկիր. ողջոյն ի գալուստ քո. խ-ւ ի-ւրինին.

Benedétta, *sf. la foudre,* f. շանթի. շրջան բարկութիւն. ի-ւրեալ.

Benedétto, *sm. épilepsie dans les enfants,* f. ի-ւրեալ մանկանց. ցմահ ի-ւրելոյ ի-ւրեալ.

— a, *a. béni, e.* օրհնեալ. առաքեալ. ի-ւրեան. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ.

Benedicite, *sm. bénédicité.* օրհնութիւն սեղանոյ. ի-ւրեան ի-ւրելոյ.

Benedire, *va. bénir.* օրհնել. *2.* օրհնել. գովել. գնահատել. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ. *2.* ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ.

Benedítore, *sm. qui bénit, dit du bien.* օրհնիչ. բարեասաց. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ.

Benedizióne, *sf. bénédiction,* f. *2.* գնահատութիւն. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ. *2.* ի-ւրեալ. ի-ւրեալ.

Benefattóre, trice, *s. bienfaiteur, trice.* բարեբար. երախտաւոր. երախտագործ. բարերգող. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ.

Beneficáre, *va. faire du bien.* բարիս, ընդունայն առնել. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ.

Beneficatóre, *sm. bienfaisant,* m. բարերար. երախտաւոր. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ.

Beneficiénza, *sf. bienfaisance,* f. բարիք. բարերարութիւն. երախտիք. երախտաւորութիւն. ընդունայն. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ.

Beneficiále, *a. bénéficial, e.* ժառանգաւորի. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ.

Beneficiáta, *sf. billet gagnant,* m. ընծայ գրաւոր. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ.

Beneficiáto, *sm. bénéficier,* m. ժառանգաւոր ի բնդունի երախտիս. ունայն գործարութիւն ունելոյ. ընծայ. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ.

Beneficio, *sm. bienfait,* m. grâce, faveur, f. *2. bénéfice,* m. բարիք. երախտիք. երախտաւորութիւն. բարերարութիւն. ընդունայն. *2.* պարտ. ունայն. ունայն ժառանգաւորացոյ. * բարերարութիւն. իւրեան. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ. *2.* ի-ւրեալ ի-ւրեալ.

Beneficióne, *sm. gros bénéfice,* m. մեծ, յաճախապէս ունայն ժառանգաւորացոյ. * մեծ բարերարութիւն. ըստ ի-ւրեալ.

Beneficiótto, ի *sm. maigre bénéfice,* m. դժգոհ

Beneficiuólo, ի *sm.* ունայն ժառանգաւորացոյ. * պզտիկ բարերարութիւն. ոչ-ւ ի-ւրեալ.

Benéfico, a, *a. bienfaisant, e.* բարերգող. բարիքարար. երախտաւոր. իւրեան. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ. ի-ւրեալ.

Beneficiáre, *vn. être utile.* երախտաւոր լինել. ի-ւրեալ ի-ւրեալ.

Benefízio, *sm. bienfait, bénéfice,* m. բարիք. բարերարութիւն. իւրեան. ի-ւրեալ.

Benemerenza, *sf. mérite, service,* m. արգահատ բարեաց. երախտիք արժանիք. վաստակ. երկար. ի-ւրեալ. ի-ւրեալ.

Benemérito, a, *a. digne de récompense.* բարերար. երախտաւոր. բարեաց արժանապատիւ. վաստակաւոր. իւրեան ուրեմն. ի-ւրեալ.

Beneplaciménto,) *sm. bon plaisir*, m. կամք · **Beneplácito**,) համայք · համաձայնութիւն · խօսք · հաւանութիւն · հարցանք · բիւս ·

Benespesso, *av. bien souvent*. առէպ առէպ · յաճախ · ուշիւ · ըստ երեւոյն ·

Benestante, *a. bien portant. 2. aisé*, *e.* մէր · կարողասոր · առատ · 2. բարեկեցիկ · մեծատուն · ընտի · 2. հանգիստ · ընդհանուր · հանգիստ նիստ · ընդհանուր ·

Benevivere, *sm. vivre bien.* կեանք բարոյ, ի բարուք ապրելու · բարեկեցիկ լինելոյ · խօսք նիստ · հանգիստ ընդհանուր ապրիլ ·

Benevogliente, *a. bienveillant*, *e.* բարեկամ · բարեսիրտ · բարեկիր · խաչ նիստիկ · նեղ · խոհ · խաչհոհ · ուշ ·

Benevoglienza,) *sf. bienveillance*, f. բարեկամութիւն · բարեսիրտութիւն · ուշութիւն · հանգամանքներ · նեղսիրտ · խաչհոհ · նեղսիրտութիւն · ընդհանուր ·

Benevolo, a, *a. bienveillant*, *e.* բարեկամ · բարեսիրտ · բարեկիր · մարդասէր · բարեբար · խաչ նիստիկ · գառամիշ · նեղհոհ · խաչհոհ · խաչնիստիկ · ուշ · մեծհոհ · ընդհանուր · ուշ · մեծութիւն · ընդհանուրութիւն ·

Benificánte, *a. bienfaisant*, *e.* բարեբար · երախտաւոր · նիստ նիստիկ · նեղհոհ · ուշ · բարեհոհ · ընդհանուր · ուշութիւն ·

Benificenza, *sf. inclination bienfaisante*, f. բարեսիրտութիւն · բարեբար · ընդհանուր · նեղհոհ · ընդհանուրութիւն · ուշ · ընդհանուրութիւն ·

Benignamente, *av. benignement*. մարդասիրաբար · ուշով · ընդհանուրութիւն · ընդհանուրութիւն · ընդհանուրութիւն

Berlina, *sf.* (sorta di gastigo che si da a malfattori) *pilori*, m. 2. *berline*, f. *անաբ.* 2. *խոշոր անաս. կառք.* հ. *խոշոր.* պոշ. *հաթ.* 2. *սայլ.* բրդա.

Mettere uno alla —, *exposer qn. au pilori. անաբ ի վերայ պարանոցի դնել.* ~ *դնել ի տեսիլ հրապարակի.* պոշոտել հ. *կանգնել.* լսել *հանգամ.*

Berlingaccino, *sm. jeudi d'avant le jeudi gras*, m. *հինգշաբաթի յառաջ քան գվերջին հինգշաբաթի բարկիդոնդին. առաջին հինգշաբաթի բարկիդոնդին.* ~ *գեր հինգշաբաթի.* ~ *գեր ճարպոտին.* ~ *գեղջկական.*

Berlingaccio, *sm. jeudi gras*, m. *վերջին հինգշաբաթի բարկիդոնդին.* ~ *գեր հինգշաբաթի.* ~ *գեր ճարպոտին.* ~ *գեղջկական.*

Berlingamento, *sm. caquet*, m. *բարաձայք. ~ամոտ.* ~ *ամոտ.* ~ *բարձանչք.* ~ *ձեռ.* ~ *ձեղ.*

Berlingare, *vn. babiller. բամբանել. բարբանջել. չաղաղակաձև.* ~ *ձեռ.* ~ *ձեղ.*

Berlingatore, *sm. babillard*, m. 2. *glouton*, m. *չաղաղակ. չաղաղակ. չաղաղակ.* 2. *չաղաղակ.* ~ *ձեռ.* ~ *ձեղ.* 2. *պոշոտ.* ~ *ձեռ.* ~ *ձեղ.*

Berlinghiera, *sf. babillarde*, f. *չաղաղակ.* ~ *ձեռ.*

Berlinghiere, *sm. babillard*, m. 2. *glouton*, m. *չաղաղակ.* ~ *ձեռ.* 2. *չաղաղակ.* ~ *ձեռ.* 2. *պոշոտ.* ~ *ձեռ.*

Berlingózza, *sf. danse de paysans*, f. *գաւառական պարեղանակ.* ~ *ձեռ.*

Berlingózzo, *sm. sorte de gâteau*, m. *կանգնակի.* ~ *ձեռ.*

Bernocchio, *sm. bosse, enflure*, f. *պոշոտ.* **ուռկեցք.* ~ *ձեռ.*

Bernoccolato, a, *a. plein de bosses. ~ամոտ.* **ուռկոտ.* ~ *ձեռ.*

Bernoccolo, *sm. bosse*, f. *պոշոտ.* **ուռկեցք.* ~ *ձեռ.*

Bernocolúto, a, *a. plein de bosses. պոշոտ.* **ուռկոտ.* **խոպոպոտ.* ~ *ձեռ.*

Berretta, *sf. bonnet*, m. *barrette*, f. *գդակ. խոպոտ.* ~ *ձեռ.*

Farsi di —, *l'ar di —, faire des révérences, bonneter. յանալ գգլուխն. ձեռնալ.* ~ *ձեռ.*

Berrettajo, *sm. bonnetier*, m. *խոպոտագործ.* ~ *ձեռ.*

Berrettina, *sf. petit bonnet*, m. *խոպոտիկ. գդակ.* ~ *ձեռ.*

Berrettino, *sm. calotte*, f. *խոպոտիկ. գդակ.* ~ *ձեռ.*

Berrettuccia, *sf. calotte*, f. *petit bonnet*, m. *խոպոտիկ.* ~ *ձեռ.*

Berroviere, *sm. sergent, archer*, m. *նահապետ. ~ձեռ.*

Berságlio, *sm. but*, m. 2. *fig. ձիւ, intention*, f. *նպատակ.* 2. *ուշ նպատակի. դիտաւորութիւն. միտք. կամք.* ~ *ձեռ.*

Berta, *sf. hic*, f. *mouton*, m. 2. *niche*, f. *խաղն.* 2. *քարանձի. ծակ. խոշ.* ~ *ձեռ.*

Bertegliaménto, *sm. moquerie*, f. *խոշ. կատակութիւն.* ~ *ձեռ.*

Bertegliáre, *va. railler. ծաղր. խոշ. ատնել. պարսաւել.* ~ *ձեռ.*

Bertegliatóre, *sm. railleur*, m. *պարսաւող.* ~ *ձեռ.*

Bertésca, *sf. sorte de mantelet qu'on plaçait sur les tours. մարտկոց ի վերայ պատրաստ կաց.* ~ *ձեռ.*

Bertescare, *va. munir de parapets. կուռել. հագուցանս ի վերայ պատնէշաց. պատրաստ կանգնել.* ~ *ձեռ.*

Bertolótto, *sm. qui ne paie pas son écot. որ չվճարէ պատճառ ի բան. ուր ձեռ.*

Bertóne, *sm. entreteneur de femme publique*, m. *բազմոյծ.* ~ *ձեռ.*

Bertovéllo, *sm. nasse*, f. *կողով. հինօթացուռկան.* ~ *ձեռ.*

Bertúccia, *sf. singe*, m. *կապիկ. պչուռն.*

Bertuccino, *sm. petit singe*, m. *կապիկ փոքր. ձագ կապկաց. պչուռն խոշորագոյն. պչուռնաձև.*

Bertúccio, *sm. singe*, m. *կապիկ. պչուռն.*

Bertuccione, *sm. magot*, m. *կապիկ մեծ. 2. այր գազիր երեսաց. տգեղ. երէ պչուռն. 2. ~ ձեռ.*

Berúzzo, *sm. déjeuné des paysans lorsqu'ils travaillent à la campagne. առաւոտեան առաջին ճաշ երկրագործաց. ~ձեռ.*

Bérza, *sf. jambe*, f. *բարձր. արուեստ. պոշոտ. ~ ձեռ.*

Levar le berze, *s'échapper. փախչել. հոսել ~ ձեռ.*

Berzáglio, *sm. danger*, m. 2. *but*, m. *վտանգ.* 2. *նպատակ. ~ ձեռ.*

Metter a —, *mettre en danger. դնել ի վտանգի. ~ ձեռ.*

Dar nel —, *prendre la lièvre au corps. գնպատակ դանել. ~ ձեռ.*

Béssa, Bessággine, Besseria, *sf. balourdise*, f. *մեծամտութիւն. ապշութիւն. ~ ձեռ.*

Béssso, a, *a. balourd, e. անմիտ. մեծամտ. ապուշ. ~ ձեռ.*

Bestemmia, *sf.* } *blasphème*, m. *հայհոյութիւն. անպատշաճ խօսք. ~ ձեռ.*

Bestemmiáccia, *sm.* } *blasphémateur*, m. *հայհոյիչ. ~ ձեռ.*

Bestemmiare, *va. blasphémer. հայհոյել. ~ ձեռ. ~ ձեղ.*

Bestemmiatoráccio, *sm. grand blasphémateur*, m. *մեծամեծ հայհոյիչ. ~ ձեռ.*

Bestemmiatóre, *sm. blasphémateur*, m. *հայհոյիչ. ~ ձեռ.*

Bestemmízza, *sf. petit blasphème*, m. *գոյզ հայհոյութիւն. ~ ձեռ.*

Béstia, *sf. bête*, f. *գիշատ. անասուն. երէ. գազան. ~ ձեռ.* 2. *գրասն. անագործին. ~ ձեռ.*

— da soma, *bête de somme. գրասն. պարկր. (~ ձեռ.)*

Andar in —, *se mettre en furie.* բարկանալ. ի բարկութիւն բրդել. եռանկանիլ։

Bestiäccia, *sf. grosse bête,* f. գազան մեծ. իրէ հայվան։

Bestiale, *a. brutal, e.* անասնական. անխոսական. գազանական. հայվանի. վատնէն։

Bestialità, *sf. bestialité,* f. անասնութիւն. գազանութիւն. 2. անասնապատութիւն. հայվանութիւն. 3. վերին-վատնութիւն։

Bestialmènte, *av. brutalement.* անասնապէս. գազանաբար. բան օրինի անասնոց. հայվանմա. հայվան կերի։

Bestiäme, *sm. bétail,* m. ՝ղարիք անասնոց բնասանեաց. ուսիւոց. անասունք. երամակ. հատ. հայվանմ. տաճար։

— grosso, *bêtes à cornes,* f. *gros bétail,* m. արջառ. անդեայ. ի-բրիւ. 2ընչէր ինքրեան. դանասնոց. հայվանմն. բիւր։

— minuto, *bêtes à laine,* f. *menu bétail,* m. խաղն. ամդիք. այծիք. այծերամսկիք. հատ այծիոյ եւ ոչխարաց. գեղան. տեսէ ոխերինոտ. մանրաց ինքրեանց. ինեանց հայվանմն։

Bestiario , *sm. gardien de ménagerie* , m. պահպանող երկոց. ում հայվանոցին գործոյ-ցոյ։

Besticiuóla , *sf. bestiole,* f. *insecte.* m. անց

Bestiola, *sf.* petite bête, f. ՝ձեռ փոքր. պերճիկ։

Bestiolina, *sm.* անասնիկ. պերճերճիկ։

Bestiolucciäccia, *sf. mauvaise petite bête,* f. ՝ձեռ գազանաւոր. ֆեռ պերճիկ։

Bestionäccio , *sm. grosse bête,* f. 2. *homme brutal,* m. անասուն մեծ. 2. այր վայրենամիտ. գազանամիտ անասունային իրէ հայվան. 3. ինանց. ղաշէ տարմ։

Bestiuóla, *sf.* bestiole, f. 2. *nain,* m. անց

Bestiuólo, *sm.* անասնիկ. փոքրիկ ձեռ. 2. գերբասան. իմ անձրամիտ. անանց. հայվանիկ. տեսէ-ինոյ պերճեր. 2. պերճ։

Betel, *sm.* (pianta) *bétel* , m. բոյս մեղ Հնդկաց. * կարմիրաթերթ. գան. ինանց. ինանց։

Bettola, *sf. cabaret,* m. աշխարհանոց. կապկանոց. ինչեանի. ինանց-ինանց։

Bettolare, *va. fréquenter le cabaret.* յաշխարհանոց կապկանոց անկասի մնանել. յանանել. ինչեանեան ուշերը ՀԷՏանանց. պէր պերանչեր ինչեանեչ ԱՅՆերե։

Bettolétta , *sf. guinguette* , f. կապկանոց փոքր. տեսէ-ինոյ ինչեանե. ինչերնոց։

Bettoliére, *sm. cabaretier* , m. աշխարհանանդիկ. գինեվաճառ. ինչեանեչ։

Bettónica, *sf. betoine,* f. լատանաբոմ. տեսերեր։

Aver più virtù della —, *avoir de grandes vertus.* գործերիմա մեծամեծս ունել. ՀԷՏ ե-ՀՀերեն. ինանանեչ ՀՀոյ։

Betula, *sf.* (albero) *bouleau* , m. ծառ ինչ.

Betúlla, *sf.* * ՝ձիառնիկ. պաշ. պաշ։

Beúta, *sf. boisson,* m. ըմպելի. ելեցեր. ելչեր։

Béva, *sf. boisson,* m. 2. *breuvage,* m.

Bevánda, ՝ըմպելի. 2. ըմպելի ըժշկական. ապաշարակ. ելչեր. ելեցեր. 3. ---ֆոռֆ. ելերդերի։

Bevandáccia, *sf. mauvais breuvage,* m. ՝ձառ ըմպելի. ֆեռ ելչեր։

Beveraggio , *sm. pour-boire,* m. ՀԲր. պարգեւ. ելերդերելչեր։

Beveratójo , *sm. abreuvoir* , m. ապագան. ՀՀոյքեր. ---ելոր. ---ելերդեռաչ ելեր. հաշ. պաշ ելչեր։

Bevere , *va. boire.* ըմպել. ելեր. ելոյ. պաշ ելչեր։

Beveria , *sf. ivrognerie* , f. արբշռութիւն. պերերելչեր։

Beveronäccio , *sm. remède de cheval* , m. գեղ. գազան երբեարի. ան ինչերը։

Bevibile, *a. potable.* ըմպելի. ելչելեր. ելչերաց։

Bevilácqua , *sm. hydropote.* որ ըմպել ՀՀոյ. ՀՀոյքեր. ---ելոյ. ---ելչեր։

Bevimento , *sm. action de boire* , f. արբումն. ըմպելի. ելչեր. ելչեր

Bevitóre , *s. buveur, se.* որ ըմպել. 2. արբշիռ. պերճերիչ. ելչեր. 2. պերերե։

Bevimento , *sm.* ՝action de boire. ըմպելի.

Bevitúra, *sf.* ՝ապրուեն. ելչեր. ելչեր

Bevóne, *sm. ivrogne* , m. պերճիոյ. պերերե։

Bevúta, *sf. boisson* , f. 2. *action de boire,* f. արբումն. 2. ըմպելի. ելչեր. 2. ելչեր։

Bey , *sm. bey.* m. շաշապ. զաղաքապետ. ծառաբար. պեյ։

Bezzicáre, *va. becqueter.* կռտել. ֆոֆոչոչոչ։

Bezzicatúra, *sf. coup de bec,* m. կռտելի. ֆոֆոչոչ։

Bézzo, *sm. argent,* m. գրամ. արծաթի. ոֆչ։

Biácca, *sf. céruse,* f. ապիսակ. երանդ ինչ. ելոչոչոպեն։

Biáda, *sf. blé,* m. 2. *avoine,* f. արմանդ. 2. գարասկ. ինչերեր. 2. ելոչոչ։

Biadajuólo , *sm. blatier* , m. վաճառական արմտեաց. պաշերելեր։

Biancástro , *a. a. blanchâtre.* Հպարաչ ի ապիսակ. ապիսակագոյն. * պերերինչիկ. ոֆչոչ. պեչոչոչ. ոչչեր ֆոչ։

Biancastronäccio , *sm. blanc comme la neige,* m. ապիսակ իրրեւ գիւն. Համայն ապիսակ. * պերինչերնոյ. ֆոր ինչ պեչոչ. պեր պեչոչ։

Biancastróne , *sm. blancheur extrême* , f. ապիսակութիւն չոյժ. պեր պեչոչ։

Biancheggiämento , *sm. blancheur,* f. ապիսակութիւն. * պերերինչիկ. ոֆչոչ. պեչոչոչ։

Bianchegginte , *a. blanchâtre.* Հպարաչ ի ապիսակ. ոֆչոչ. պեչոչ ոչոչ։

Bianchéggiare, *vn. tirer sur le blanc.* Հպարաչել ի ապիսակ. ապիսակ երեւել. ապիսականալ. պեչոչ ոչոչ։

Biancheria, *sf. linge* , m. ապիսակ, պերերին կոստիր. ապիսակ Հանգերձ չուստկաց, լուսանալի. * պերերինչիկ. ծածկոյս. ոչոչոչոչ։

Bianchétto, *a. a. blanchâtre.* ապիսակագոյն. Հպարաչ ի ապիսակ. ոֆչոչ. պեչոչոչ։

Bianchézza, *sf. blancheur* , f. ապիսակութիւն. * պերերինչիկ. ոֆչոչ. պեչոչոչ. պեչոչ. ոչոչ։

Bianchiménto, *sm. blanchissage* , m. ապիսակացուցանելն. ոչոչոչոչ։

Bianchíre , *va. blanchir.* ապիսակացուցանել. ոչոչոչոչ. պեչոչոչոչ։

— *vn. devenir blanc.* ապիսականալ. ապիսակել. ոչոչոչ. պեչոչոչոչ։

Blanchizzo, a, *a. blanchâtre.* սպիտակագոյն. Հպիտակ է սպիտակ· գեղաշէն· ածեան։

Bianco, *sm. le blanc, m. blancheur, f. 2. crépi, m.* սպիտակ· սպիտակութիւն· 2. բուռն· գեղաշէն· գեղաշէնէ· 2. դարձան։

Far vedere — per nero, *vendre du noir, en faire accroire.* այլ ընդ սկզբ պատմել. Հաւանեցուցանել· պատրէ. խաբէ· խոնարհանի· սլարհանի։

Por nero in sul —, *écrire.* գրել· խոշոր· — dell' uovo, *le blanc d'un œuf, m. la glaire d'un œuf, f.* սպիտակն ձուոյ· * Հաւկիթի սպիտակուց· խոշորութիւն· շէշ· ածէ· — a, *a. blanc, che.* սպիտակ· * ձերմակ· ածէ· գեղաշէ։

Dar carta bianca, *donner carte blanche à qn.* զաւակ լինել· ասլ գանձն ի ձեռս ասլարք· կենդանել։

Lasciar in —, *laisser en blanc.* Թողուլ գաւարի անգիս ի գրելն. ոչ-նշանագրել· Իբր դատարկել։

Biancóso, a, *a. fort blanc, che.* սպիտակ յոյժ· գեր գեղաշէ· ծեր ածէ։

Biancospino, *sm. aubépine,* f. սպիտակ գոշնիկ· ածէ սպեհեան։

Biancúccio, a, *a. blanchâtre.* սակաւ մի սպիտակ· Հպիտակ է սպիտակ· գեղաշէս· ածէս։

Biasciáre,) *ra. mâchonner.* ծամել դժուար.

Biasciácare,) *ραս.* կամ էլեն· զբ էլեն էնդհանր։

Biasimabile, *a. blâmable.* արհամարհելի· պարսաւելի· էլեմ ելանոսեն· ելչմոմ։

Biasimaménto,) *sm. reproche,* m. պարսաւ։

Biásimo,) *subst.* արհամարհանքն· էլեմ էմին· պայման։

Biasimáre, *va. blâmer.* պարսաւել· ըստգտանել· խոյսել· ազարտել· պարսաւել· անգտանել· եպերել· գարգել· պայման· ելեմանի· ելեմ էմին· խոյսանի· ելեմ ելանոսեն։

Biasimársi, *vr. se plaindre.* քակտանել· արտնել· ելելանի· ածէտելանի· էնածէտ էմին։

Biasimatóre, *sm. censeur,* m. արհամարհող· անգտանող· պայման· էլեմ ելանոսեն· ելչմոմ։

Biasimevolménte, *av. honteusement.* անարգանաբ· արհամարհանքեամբ· ամօթով· ՀՀանեն· Իւրաքանչիւր էլեմ ելանոսելանի։

Biastèma, *sf. blasphème,* m. հայհոյութիւն· էնածէ։

Biastemmáre, *va. blasphémer.* հայհոյել· էնածէ էմին։

Bibáce, *a. buveur, se.* սրբչեան· էլեմեն· ածէտեն։

Bibbia, *sf. bible,* f. սաստուածայնել· աստուածաշունչ, սաստուածեղէն գիրք· գիրք· էմին պանոսոսածո· էմին էլանի· եւ էմին։

Bibita, *sf. boisson,* f. ըմպելի· էնչէ։

Bíblico, a, *a. de la bible.* սաստուածայնի գրոց· գրոց· էմին էլանէին ՀՀանոսեն։

Bibliófilo, *sm. bibliophile,* m. ընթերցասէր· գրագէտ· էլեմ ելանոսեն· ածէտոսելանի· ՀՀելանի։

Bibliografia, *sf. bibliographie,* f. գիտութիւն գրոց· գիրոգրաֆ անունս· ՀՀանեն գիրոգրաֆ։

Bibliografo, *sm. bibliographe,* m. մատենագէտ· գիտակ գրոց· գիրոգրաֆ անունս· ՀՀելի ՀՀանեն գիրոգրաֆ։

Bibliomane, *sm. bibliomane,* m. Հպիտակ է սեր գրոց· ընթերցասէր յոյժ· գիրոգրաֆ ՀՀելանելանի· ՀՀելանի· ելչելանոսեն։

Bibliomania, *sf. bibliomanie,* f. սեր գրոց· Հպիտակութիւն է սեր գրոց· գիրոգրաֆ ՀՀելանի։

Bibliopèa, *sf. bibliopée,* f. Տարաբարութիւն, արուեստ մատենագրութեան· ՀՀանեն ՀՀելանի։

Bibliotèca, *sf. bibliothèque,* f. մատենից գրոց· մատենադարան· մատենադարան գիրոց· գիրոգրաֆ· տուն գանձուց գրոց· * գրքանոց· գրքանոցանոն· գրքանոցանոն· գրքանոցանոն· գրքանոցանոն։

Bibliotecário, *sm. bibliothécaire,* m. վերակացու, պահպանող մատենադարանի· գիրոգրաֆանոցանոց գրոց· * գրքապետ· գրքանոցանոն· ՀՀանեն ՀՀանեն· գրքանոցանոն· գրքանոցանոն։

Bica, *sf. monceau deger, bes,* m. 2. *tas,* m. սարան· գաղջ· 2. շէնք· գեղ· կոյտ· գոյ· գոյ· գոյ

Biécо , a, *a. louche. 2. déshonnête.* ձիւ- * խիւրաչք . 2. խիւր . չար . անարժան . անպատեհ . լաւ . ամբէնէ . 2. ֆիձու , խոհեղ- ոխ . խոթբէլէթուէ (ոսէլ) :

Biénnio, *sm. espace de deux ans*, m. գեր- կեան մի . երկուսի մի տար . ժամանակ մի կոչ տանց . խո իէլ ւոդիէ . գնուոնեին ոնեին :

Bièta, ¦*sf. bette , poirée*, f. ճակընդեղ .

Biétola ,¦* կարմիրասկ . * բանջար . * բազուկ ճակնդար . կնոպնոխար . ֆուզ . ֆուզ .

Biétola, ¦*sm.*(nom dappoco) *insense, niais*, Biétolóne ,¦m. անմիտ . ի մանդաբաիտ . գեղձ- ուհնէ .

Biétta, *sf. coin (pour fendre).* տեպ . երբիծ . ւնէ .

Bifólca, *sf. argent*, m. արուժար . * ղրձ- վար . * արուժար . տեղնոր . կնոնոր ւնէիճ ոխորնէնոր եէբ :

Bifolcheria , *sf. labourage*, m. *2. charge d'une ferme*, f. ֆերի . վար . ֆոպագործու- թիւն . 2. պահպանութիւն վիճակագ . ւնէիճ- ֆէնէ . ւնէիճ ոխորնէ . 2. ւնէիճնէ գեղձնէնէ. ֆոպէրէօէզէ :

Bifólco, *sm. laboureur*, m. *2. bouvier*, m. ֆերկոպար . ֆոպագործ . 2. անգեղոպ . առա- բաձական . ւնէիճեին . 2- ոզէզէրնոճ ,

Biforcaménto , *sm. bifurcation*, f. ընդ եր- կուս բաժանելը. երկոին ֆաառուլ . ւոնէ- ւոնէս . եոխ ւոնէ ոխորնէ :

Biforcársi , *vp. se bifurquer.* ընդ երկուս բաժանվել . ֆերձանվել . ֆեպգիրի . ւոնէւոնէնէ .

Biforcáto , ¦*a. fourchu*, e. երկոին . երկ- ժանուկ . եոխ ւոնէ . ւոնէ .

Biforco , ¦*sm. fourche*, f. երկոին վայր . գործի . ւոնէ . եոխ ւոնէ ւէէզ ժոոն . ոնէն- ֆոպ .

Biforme , *a. (di due forme) qui a deux formes.* երկոին . երկկերպի . եոխ էեժէւնէ . եոխ եոխոէնէ .

Bifrónte, *a. (che ha due fronti) qui a deux visages.* պր երկու ճակատ ֆէ . երկոին . եոխ ոէնէւնէ . եոխ եոխոէնէ .

Biga , *sf. char à deux roues*, m. կոչ եր- կու անուպ . ¦ եոխ ֆեեէրէեէի . ֆէուէոնէ որ ոպ . ֆանէ .

Bigamia , *sf.* (matrimonio contratto con due persone nell' istesso tempo) *bigamie*, f. ամնէն երկու ամուսին . եոխ եէնի ոչնէ .

Bigámo , *sm. bigame*, m. ար երկու ամու- սին ունի. երկոին . եոխ եէնի ոչնէ .

Bigátto , ¦*sm. chenille*, f. *2. ver-à-soie*, m. Bigáttolo ,¦*a.subt. d.sdg.* *2. չերուն կերպաս- ատրէր . ֆեղի արդ . ւոնէ ոխին . 2. եոխ ֆ ֆեեէնէ .

Bigéllo, *sm. bure*, f. խոյր ֆանգերձ, առաբ- ոպ .

Bigerógnolo, *a. a. grisâtre.* ֆարեպ է գորշ- պօպոէ . եոխ ֆէնէ .

Bighellóne, *a. hébeté*, niais, *e. fâ-néant*, mauvais . գեձ . ֆոնէն ֆոֆոնէ .

Bigherájo , *sm. bouffon*, m. *2. marchand de dentelle de fil*, m. ֆագրձաս . *2. պնաբա- կերա . գործիչ , վաճառական ասպնագործ անկոնաձոյ . հօոէնէնէ . 2. ֆ-ւէոպղեոէի ,

Bighero , *sm. dentelle de fil*, f. գործ ֆիւ- կէն . ասպնագործ անկոնաձ . ֆ-ւէոպղեոէ- (ֆ-ւէոպղեոէ) :

Bigia , *sf. bec-figue*, m. ֆնաչուն ֆի գնենաց- * ֆի գնենաց . ֆնեին ֆաոնաս .

Bigiccio , *a. a. grisâtre.* ֆարեպ է գորշ- պէոպոէ .

Bigio, *sm. gris brun, bis*, m. գորշ- ֆնաբ- պէոպ- եոխ ֆէնէ .

Bíglia , *sf. bille*, f. գունդ գնդաձի բացան. պնէոնոս ոնէէ .

Bigliardo , *sm. billard*, m. գնդաձի խաղ . *2. տեղի, սեղան գնդաձի բացան.* պնէոնոս . պնէոնոս ցնաձոս . *2.* պնէոնոս ցնաձոսի եէբ . ոզէոս , ոնէոնս .

Bigliétto , *sm. billet*, m. բարեաս . ֆնաղիճ . ֆնաձոյ ֆերկոյ . տոմս . ֆնաբչակ . գիր ցրա- ձնոյ ցրաձան . * տոմսակ . * ֆի գրի ֆիչ . պի- տակ . ֆնեպնէ եէ ֆնեպնէ . ֆնաձոյ . եէ ֆնա- ձոյ . եէ . եոխ .

Biglióne, *a. billon*, m. ար ֆոպի խոտան . պ- ւոնէ եէ . ֆնեպնէ . պնէ :

Bigóncia , *sf. baquet*, m. տաբա . ֆէուէ պնէ- ֆնեպնէ :

Bigoncióna, *sf. grand baquet*, m. տաբա մեծ . եոխ ֆնեպնէ .

Bigoncinólo , *sm. petit baquet*, m. տաբա փո- քրիկ . ֆնեպնէիճ .

Bigordáre, *vn. jouter.* ֆագալ . ֆիգել գի- ֆոպ . պնաճ ցոոնոս ցնաճոի .

Bigordo , *sm. lance , pique*, f. տեպ . ֆոպակ . ֆէբէոպ .

Bigotteria , *sf. bigoterie*, f. կեդեաբերա , կեդեպաբերա , ատաճ քան գլուխ բա- բերա ատոնո ֆիւն . կեդեաբերութիւն . ոզէա- ւոնէ ոզէնո ֆոնէոնեեոնէ . գ-ւոնէնէեէ :

Bigótto, *sm. bigot*, m. կեդեաբերի , ա- ատկ քան գլուխ բարեպաշտ . կեդեաբեր- ոզէա- ոնէ կոպեէնէ . գ-ւոնէնէ :

Bilancétta , *sf. petite balance*, f. կշեռ. փոքր- պ-ւոնէ ֆնեպնէ . էնէնէ :

Bilancia, *sf. balance*, f. *2. égalité*, f. *3. le signe de la balance*, m. կշեռ . կշեռ պոց . չափ . *2.* չհատասրութիւն . հաւասարակշռութիւն կշեռ . *3.* կշեռը կշռոց տատիպատու . ֆնեպնէ . ֆնե ւոնէ . էնէնէ . գ-ւոնէ . *2.* ոզեէ . պնէոնոսեէ . *3.* գ-ւոնէ պ-ւոնէ գ-ւոնէ .

Star in — , *peser juste.* չհատասրակշիռ , հաւասարակշիռ լինել գործոց . ոյոց ունել . Far il tracollo alla — , *faire pencher la balance.* ձախացակշռել , չհանել զկշեռն . ֆնեպնէ էնէ . ոզէէոնէնէ . եոխ :

Bilanciájo , *sm. balancier*, m. գործիչ , վա- ճառական կշռոց . ֆնեպնէիճ .

Bilanciaménto , *sm. examen*, m. կշռելը- գնոնոսֆնէ եոխ . ֆնեպնէ .

Bilanciáre, *va. balancer, peser.* կշռել . չա- փել . *2.* գնոնել . ֆնեպնէ . եոխ ւոնէ . էնէ- ֆնեպնէ . *2.* ֆնեպնէ էնէ . պ-ւոնէնէ .

Bilanciére , *sm. balancier (d'horloge)*, m. կշեռ ժամացոյցի . * ճոճանակ . ոոոնի ֆոնէ- ֆոոէ .

Bilancino , *sm. voiturier*, m. *2. trébuchet*, m. *petite balance*, f. կառապար . սպրպոց . *2.* կշեռ փոքրիկ . կշեռ . ոզոպոնէ . *2.* պ- ւոնէ եոխ ֆնեպնէ . էնէնէ :

Bilàncio, *sm. parallèle*, m. *comparaison*, f. 2. *bilan*, m. Կշիռ· կշռութիւն· Հաւասարութիւն· Համեմատութիւն· 2. *ուսմունք, կամ գիտնական.* գիր Համարոյ գիտնական. * Համալսկիր· պերճաբանութ· պեր-ճերէնէ· ֆոբէ· գնահատկութ· 2· գոպերնիկ պեռնիկոյ· հաղորդու պեռնիկոյ·

Bile, *sf. bile*, f. 2. *colere*, f. 3. *bille d'emballeur*, f. մագձ· գերի· 2· բարկութիւն· 3· գաւազան գրիչոյ պիդիլոյ· * պերճերէնէ· ֆոբ· 2· ֆոբէ· 3· ին-ֆէլէրնիկ ոբէ-ցոթ օֆ·

Bilènco, a, *a. crochu*, *e.* Ծռեալ բարձիւք· եղ-րի գոճոթէ· Ճոճի·

Bilia, *sf. bille d'emballeur*, f. գաւազան ըղ-ըեռնիս պիդիլոյ· ին-ֆէլէրնիկ ոբէ-ցոթ օֆ·

Biliàrio, a, *a. biliaire*. Մաղձի· * ոբէ-լէ· * ոբէ-յս· ֆէռռոպ·

Bilicare, *va. mettre en équilibre. 2. peser, examiner.* Հաւասարակշիռ գործել· 2· կշռա-ճել· չինել· պեռ-լիռէ· ֆոբէ· 2· վերն ինչոյ· պ-լէռնիռէ· ֆէ-ցինէլ ինչոյ·

Bilico , *sm. équilibre*, m. 2. *gond*, m. Հաւասարակշիռ չափ· Հաւասարակշռեան կշիռ· Հաւասարութիւն· կշիռ· * Հաւասարա-կշռութիւն· 2· Ղոնդոն· * գրան կռանդ· պեռ· ֆէ-ցոթ· 2· ռէ-լէ· ֆ-ցոթ· ռէ-լէռէ·

Tener in —, *balancer*. կշռել· Հաւասա-րակշիռ գործել· Հաւասար ունել· ֆ-ռոթ-պեռ-լէռէ· * պեռ ֆ-ռոթ-պ·

Stare in —, *être en balance, être prêt à tomber*. Հաւասարակշիռ լինել· մեռ ի կորս-նեանելն լինել· պեռ ոբէ· պ-լէռ-լէ ֆ-ցէն ոբէ·

Bilifero, a, *a. biliaire*. Մաղձաւոր, մաղ-ձի (հոգեվարք)· * ոբէ-լէ· * ոբէ-յս· ֆ-ռոթ-ռէ-լէռէ·

Bilingue , *sm. trompeur*, m. երկլեզու· երկ-

Bilinguo , *pour.* երկլեզու, խաբեպաշ· ի-ռի պեռ-լէ· ֆոբ ին-ռէ-լէռ· * ռ-ռոթ-ռէ·

Billône , *sm.* (mille millioni) *billion*, m. Հարիւր Հազար բեւր· պ-լէ ռիլ·

Billóso, a, *a. bilieux*, *se.* բաղձամած· մաղ-ձակոծ· մաղձայոյզ· 2· գառնամաղձեալ· բարկասիրտ· ցասկոտ· * ոբէ-ռ-լէ· * ոբէ-լէ· 2· ին-ռիռ· ֆ-ռոթ-լէ·

Billottáto, a, *a. tacheté*, *e. ովսակ· խա-ռարգնատ· խայտաճաքիւ· * պեռ-ռէ-լէ· պեռ-ռէ· պեռ-ռէ· ռ-ռոթ·

Billéra, *sf. pièce, plaisanterie*, f. Հազր· կատակ· Հոռհոռա· ի-ռիռ-ցա·

Billo, *sm.* (voce usata da' fanciulli) *oiseau*, m. Թռչուն· ֆ-ռ·

Bilústre, *a. de deux lustres.* տասնհնգամեայ· ծ ի-ռէ-լէռէ· պեռ-ռ-լէ·

Bimbo, *sm. poupon*, m. տղայիկ· մանկիկ· օ-ռ-լոռէ-ռէ· Հռռռ·

Bimèstre, *a. qui dure deux mois. երկուց ամսոց· ի-ռի պ-լէռ· պեռ-ռոթ·

Bimmólle, *sm. bémol*, m. Թերի Հայն· Նշան ին Նուագահաց· Հ-ռոթէ-ռի պեռ Նէ-լ Նէ-ռ ռ-ռ·

Binare, *va. accoucher de deux jumeaux. Ծնանել երկասրիս· ի-ռէ-լ ռէ-ռ-ռ-ռի· ի-ռէ-լ-ռէ-ռ·

Binàrio, a, *a. binaire*. Երկուորական (Թիւ)· ի-ռ ռ-ռ-լէ·

Binascènza, *sf. accouchement de deux jumeaux*, m. Ծնունդ երկուորի· Ծնանելն երկ-կասրիս· ի-ռէ-լ ռէ-ռ·

Binàto , a, *a. jumeau*, m. *jumelle*, f. երկ-կասրեակ· երկուորի· ի-ռէ-լ· ի-ռ-լ ռէ-ռ-ռ-լ·

Bindélla, *sf. ruban*, m. Ժապաւէն· լ-ռէ-ռ·

Bindoleria, *sf. artifice*, m. խաբեպանիկ· Նենգապանիկ· ռ-լ Հիլ· ֆ-ռ-լ· ֆ-ռէ-ռ·

Bindolo, *sm. escarpolette*, f. 2. *celui qui la fait aller*, m. 3. *trompeur*, m. կախապա-ռաս արդղ, խաղ· կախեալ չուան եւ ռաս-ռակ· * յակոբրիի· 2· ոբ չարժէն գիպաս-զանաս արդղն· 3· խաբեպող· * ռ-լէռ-ռ-ռ· 2· ռ-լէռ-ռ ռ-ռ-լ-ռ-ռ· 3· Հիլ-ռ-ռ-լ·

Binócolo, *sm. télescope binoculaire*, m. գոր-ծի գիշատաց իրս նկատելոյ ընդ ոբ մարի է Հայել երկդռնեայ ապատ· * երկդռնեայ գի-ռակ· ի-ռի ի-ռ-լ-ռ ռ-ռ-ռոթ· լ-ռէ-ռի ռ-ռ-ռոթ·

Binómio, *sm. binome*, m. (չափ Թուոց) կըր-կին Հաւասիր· ի-ռի ֆ-ռ-ռ-լ (Հ-ռէ-ռոթ)·

Bioccolétto, *sm. petit flocon de laine*, m. փոքրիկ Տուէնգ ըղգոյ· ռ-ռ-լ ի-ռ-ռ ի-ռ-ռ-լ-ռ-լէ·

Bióccolo, *sm. flocon de laine*, m. *toison*, f. Տուէնգ ըղգոյ· ի-ռ-ռ ի-ռ-ռ-լ-ռ-լէ· ի-ռ-ռ-ռ-լ·

Biografía, *sf. biographie*, f. պատմութիւն կենաց ոբոյց· * ոբէ-լէ· պէ ռէ-ռ-ռ-ռ-ռ ի-ռ-լ-ռ-ռ ռէ-ռ-ռ-ռ·

Biógrafo, *sm. biographe*, m. պատմիչ կենաց ոբոյց· պէ ռէ-ռ-ռ-ռ ի-ռ-ռ-ռ ռ-ռ ի-ռ-ռէ-ռ· ռէ-ռ-ռ-ռէ·

Biondáccio, a, *a. un peu blond, e. ոսկա-մի խառնուց· գեղջկապէս· * խարխշուկ· ռ-ռ-ռ· ռ-ռ-ռ-ռ-ռէ·

Biondeggiáre, *vn. être, paraître blond.* խա-ռեալնալ· խառնուց· գեղջի երեւել· ռ-ռ-ռ-ռ· ֆ-ռ-ռ-լ-ռ-ռ-ռ· ռ-ռ ռ-ռ-ռ· ի-ռ-ռ-ռ-ռ-ռ·

Biondélla, *sf.* (erba) *centaurée*, f. ա-ռ-ռ-ռ-ռ ռ-ռ-ռ-լ-ռ-ռ (ի-ռ-ռ-ռ-ռ)·

Biondéllo , a, *a. blondin*, m. Տարեալ ի խառ-

Biondétto, ուակ· գեղձակ· ռ-ռ-ռ-ռ-ռ· ռ-ռ-ռ· ռ-ռ-ռ·

Biondézza, *sf. le blond*, m. գեղձութիւն· խառնուց գոյն· ֆ-ռ-ռ-լ-ռ-ռ· ռ-ռ-ռ-լ ռ-ռ-ռ·

Bióndo , a, *a. blond*, *e. խառնուց· գեղձակ· չէկ· գեղձն· ռ-ռ-ռ· ռ-ռ-ռ-լ-ռ· պ-ռ-ռ· ֆ-ռ-ռ-ռ· ռ-լ-ռ ֆ-ռ-ռ·

Bióscio, a, *a. celui qui ne prononce pas distinctement, qui articule mal, bredouilleur, euse. ար արագ եւ անյօգս խօսի· ոբ չանէ ոգջ զերդոցս· ի-ռ ռ-ռ-ռ-ռ-ռ· պեռ-ռ-ռ ռ-ռ-ռ· պեռ-լ-ռ ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ· ռ-ռ ի-ռ-ռ-ռ-ռ· ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ· ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ· ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ· ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ· ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ·

Biótto, a, *a. pauvre. ագքաս· Հեզ· ի-ռ-ռ-ռ-ռ-ռ· ֆ-ռ-ռ· ռ-ռ-ռ-լ-ռ· ռ-ռ-ռ·

Bipartirsi, *vn. se partager en deux.* ընդ երկուս բաժանել· ի-ռ պեռ-ռ-ռ-ռ-ռ·

Bipartizióne, *sf. bissection*, f. ընդ երկուս բաժանելն· ի-ռ պեռ-ռ-ռ-ռ·

Bipede, *a. bipède. երկոտանի· ի-ռ պ-լէ-լէ· պ-ռ-ռ· պ-ռ-ռ-ռ-ռ·

Bipénne, *sf.* hache à deux tranchants, f. տա-պար երկսայրի · Երկ ·ազէզ ունեցող տապար ։

Biracchio (non ne saper), *vn.* n'en savoir goutte. չգիտեմ ինչ ոչ գիտէ · ոչ մի կերպ գիտեմ ։

Birba, *sf.* cabriolet, m. 2. coquinerie, f. 3. coquin, m. կառք ի մի ձիոյ, զոր ինքն կ'ուզէ տանի ինքն · անառակութիւն · 3. անպատ ւական · ոչ նիւ Երանգիներ ունեցող · 2 · խոտորուկ · կեղծիք · 3. խոտոր · կերպիկ ։

Birbánte, *sm.* coquin, fripon, m. առաջին · թ ո · թափառական · գաղարաման · արկղ · ընդհանրապես · խաղեղ · գիշեր · օթե · ի ի · Խոտոր · կեղծիք · Խոտորու · հիւթեղ · տ ւ ու ե ր ։

Birbonáta, *sf.* friponnerie, f. խաբեբայութիւն · Նենգութիւն · հիւթեղութիւն · տ ւ ու ե ր ։

Birbóne, *sm.* gueux, coquin, fripon, escroc, m. առաջին · անառակ · թափառական · գաղարաման մարդ · Նենգաւոր · խաբեպայ · կեղծիք · Խոտորու · անբան · Խոտոր · Ներկ ի ի · Ներկ ի ի ն ի ն · հիւթեղ · տ ւ ու ե ր ։

Birbonegglàre, *vn.* trucher, queuser. Թափառել · գաղարել, թափառական, մարդով չորել · Խոտորուել կիներ · զոր կեղծել · Ներկ ի ի ն ի ն · Խոտորու · անբան · Ներկ ի ի · Ներկ ի ի ն ի ն · հիւթեղ · տ ւ ու ե ր ։

Birbonería, *sf.* friponnerie, f. խաբեբայութիւն · Նենգութիւն · հիւթեղութիւն ։

Bircia, *a, a.* qui a la vue basse. անտ ա չ ա ր · * կարճատես · * Տկարկար · կեղծ ի ն · տ ւ ու ե ր ։

Birème, *sf.* birème, f. պատերազմական երկ ու կարգանի ի ն · * Երկի ի ր · Երկ ի ի ն Երանգի · Երկ ի ի ն տ ւ ու ե ր · կեղծիք տ ւ ու ե ր ։

Biribisso, *sm.* biribi, m. խաղ ի մի բանի · ոչ նկ ի ս ։

Biricchino, *sm.* homme de la lie du peuple, vaurien, m. անառակ · առաջին · թափառական · գաղարաման · ուլտե տարի · խոտորուն ։

Birilli, *sm. pl.* jeu de quilles, m. խաղ ի մի · * կռնատկռնատ · տ ր նկ ի ս ։

Biroccino, *sm.* phaéton, m. կառք մի ի · կ ի ս · Նիւ · ուլտե ի ի Ներկ ի ի ն · Խոտորուել ի ի · Երկ ի ի ն տ ր ։

Birra, *sf.* bière, f. կարկաչար · * գարեջար · * գարագի · գրե · ի ի ։

Birracchio, *sm.* veau d'un an, m. զ ի ծ ի ո ղ · տրի տարեկան · ոչ Երանգ ի ի · կ ի ս ։

Birrájo, *sm.* vendeur de bière, m. վաճառող կարկաչարդ · գրե · ի ի · ծ ի ն ։

Birro,) *sm.* gendarme, sbire, m. Նահ ի ի ։

Birrovière,) կարկաչատուն · գարեջրի · ծ ի ն · (Հ ի ի) · Տ ի ի · կ ի ս ։

Bisàccia, *sf.* besace, f. havresac, m. պարկ · մանող · գաղ · Երկ ի ի · Խոտոր · Տ ի ի · գ ի ի ։

Bisánte, *sm.* paillette, f. գ ի ն ի ն ի ի · տ ա պակի · Տ ի ի ։

Bisarcávolo, *sm.* tris-aïeul, m. Տատ · Տատ · Երկ ի ի · Երկ ի ի · Տ ի ի · Երկ ի ի ։

Bisáva,) *sf.* bis-aïeule, f. մայր Տատ · ի ի կամ

Bisávola,) Տատ · Երկ ի ի · Խոտոր · ի ի · կ ի ի ն ի ի ն ի ի ։

Bisávo,) *sm.* bis-aïeul, m. Տայր Տատ · ի ի

Bisávolo,) կամ Տատ · Երկ ի ի · Խոտոր · ի ի · Տ ի ի · Երկ ի ի ։

Bisbético, a, *a.* fantasque. խ ի ա · վ ի ո · վ ա ղ · ա ա ա · ա ա կ ի ա · Նոյնը · Խ ի ի ։

Bisbigliamento, *sm.* bruit sourd, m. Տ ի ի · Տ ա ի ր · Տ ա ի ր · Տ ի ի · Տ ի ի ։

Bisbigliare, *vn.* chuchoter. Տ ն ի ի · Տ ի ի · Տ ի ի ։

Bisbigliatore, *sm.* chuchoteur, m. Տ ն ո ղ · Տ ի ի ։

Bisbigliatorio, *sm.* parloir, m. grille, f. առ ան ի ի ն ի ի կ ի ի · Խ ի ի ի ի ն ի ի ։

Bisbiglio, *sm.* murmure, m. Տ ի ի · Տ ի ի · Տ ն ի ի · Տ ի ի · Տ ի ի ։

Bisca, *sf.* brelan, m. խաղարան, ուրկ Տ ա ի · ա ի ի ի ի ի ի · ա ա ի ի · ա ա ի ի · ի ի ։

Biscajuólo, *sm.* brelandier, m. յ ա ն ի ի ի · * խ ա ի ի ի ի · խ ա ի ի ի · ի ի · Խ ի ի ։

Biscantare,) *ra.* chanter souvent. յ ա ն ի ի · Երգ ի ի · Ե ր ա ի ի · ի ի · Խ ի ի ։

Biscantereliare,) ձ ա ի · Երգ ի ի · Ե ր ա ի ի · ի ի · Խ ի ի ։

Biscánto, *sm.* coin, m. 2. fig. cachette, f. 3. ariette, f. անկիւն · խ ի ի · 2 · խ ի ի · գաղ ի ի · 3. Երգ · Նուագ · գ ի ա ի ի · 2 · ա ա ի ի · Կ ի ի Երգ · 3 · Ն ի ի ի ի ի · Ն ի ի ։

Biscázza, *sf.* tripot, m. տեղ, տուն խաղայ · ի ի · կ ա ի ի Երգ ։

Biscazzáre, *vn.* manger, fricasser son bien au jeu. ուտել · վատնել գ ի ն ի ի ի խաղա · Ա ի ի ի ի ի ի ի ի Ն ի ի ի ի ի ի ի ի ։

Biscazziere, *sm.* joueur, m. խաղացող · ի ի ի ի ի ի ի ։

Biscázzo, *sm.*) vilain tour, jeu de vilain, m.

Bischenca, *sf.*) ցածր, անշնորհ խաղ · գ ի ի · Ն ի ի · Երկ ի ի ի ի ի ի ։

Bischero, *sm.* cheville de luth, violon etc., f. Երկի ի Նուագարանաց · * ղ ի ի · * ի ա ի ի ի · գ ի ի Կ ի ի ի ։

Bischetto, *sm.* table des cordonniers, f. սեղան · տ ա ի ա կարարակաց · Ե ա ի ի ի ի ի · Խ ի ի ի ի ի ի ։

Bischezzáre, *vn.* s'alambiquer la cervelle. աչխատ առնել գ ի ա ա · Կ ի ի Երգ ի ի ։

Biscia, *sf.* serpent, m. օձ · վ ի ա ա · գ ա ա ն · Երկ ի ի ։

Bisciône, *sm.* grosse couleuvre, f. օձ ա ն ա ի · յ ա ի ն ա ի ա · վ ի ա ա · Երկ ի ի ։

Bisciuóla, *sf.* petite couleuvre, f. օձ փ ո ի · Կ ի ի Երկ ի ։

Bisciolóre, *a.* madré de diverses couleurs. Երկ ա գ ո · գ ի ա ա գ ո · Կ ա ի ի · Կ ի ի ի ի · Կ ի ի ի ի ի · Ե ի ի ի ի ի ի ի ի ի ի ։

Biscottáre, *va.* recuire. Կ ի ի ի · Կ ի ի · Երկ ի · գ ն ա կ ա ա · յ ա ա գ ա ն ի ի · Ն ի ի ի ի Կ ի ի ի ի · Կ ի ի ի ի ի ի · Կ ի ի ի ի ի ի ։

Biscottello,) *sm.* petit biscuit, biscotin, m.

Biscottino,) ա ն ի ի · պ ա ղ ա ա ա ա · ի ի ի · Կ ի ի · Կ ի ի ի ի ։

Biscótto, *sm.* biscuit, m. կ ա ա ա · Տ ա ղ · պ ա ղ ա ա ա · * պ ա ղ ա ի ա · * Կ ի ի ի · Կ ի ի ի ի ։

Biscróma, *sf.* double-croche, f. Երկի ի կ ո ի Նուագ ա ն ա ի · Խ ի ի ի ի ի ի ի ի ի ։

Bisestáre, *vn.* être ou avoir bissexte. մ ա ա ։

թեակ յատկացուած ունել, սարայ։ *Նահանջ բլյալ։ ելոյթ ունել։

Bisestile, a. bissextile. Միասին յատկացուած։

Bisésto, a, յատկաց։ *Նահանջ։ ելոյթ։

Bisésto, sm. (l'addizione d'un giorno che si fa ogni quatr' anni al mese di febbrajo) bissexte, jour intercalaire. Միասին յատկացուած սարայ։ *Նահանջ։ *Նահանջ օր։ ելոյթ մի։

Bisgénero, sm. mari de la petite fille, m. այր, փեսայ (հարճ)։ Երկ. Բոշանոցի գեղջուկ։ Բոշոյ տասնաւոր։

Bisillabo, a, a. de deux syllabes. Երկու վանդակիչ։ Իր վերեկէն։

Bislaccóne, a. très-fantasque. Խիստ տհաճ, վէս։ Վազասուածին յատկ։ Վէս Իրենէն։

Bislessáre, va. faire donner un bouillon ou deux. տանել մը եփել, խորոված։ ելոյթ ունել։

Bislúngo, a, a. oblongue. Երկայնագոյն։ Երկայնաձեւ։ Երկայնաձիգ։ Երկայնաձեւ։ տեղ։

Bismálva, sf. guimauve, althée, f. ասպնջական։ Խոնարհ։

Bismúto, sm. (minerale semimetallico di color bianco giallicio) bismuth, m. ապղերական նիւթոյ։ Ցինտիթ։ Ալբ նեվ հաճ։

Bisnipóte, sm. arrière-neveu, m. Թոռնորդի։ Որդի Թոռնիս։ Երբեմնական օգնական։

Bisnónno, sm. bisaïeul, m. Տատը Տատուն։ Պատուական պետերէն։ Պապենական պատուական։

Bisógna, sf. affaire, f. գործ։ Իրք։

Bisognamento, sm. Իր։ Հանգամանք։

Bisognáre, v. imp. falloir. être nécessaire. 2. convenir. պիտոյ, պէտք, Տարկ, կարեւոր, պատ եւ պատշաճ լինել։ պիտոյանալ։ 2. պատահել։ անկ լինել։ ի դէպ գալ։ Ներ ելոյթ։ պէտքն։ վայել, լաւագ օլնի։ Երեխայ Լինի։ 2. Տալու օլնի։ Խոհանոցի պէտքին։

Bisognévole, a. nécessaire. կարեւոր։ պիտոյ։ պիտանի։ պիտանացու։ Երեխայական։ Վճիռ։ լաւագ։ պէտքին։ Ներեալ։

Il — alla vita, le nécessaire. պիտոյք կեղաց։ կարեւոր պէտք։ Լեվանտինի։ Նաֆթա։ Ներեալներ։

Bisogníno, sm. besoin peu pressant, m. սակաւ Իրք պիտոյք — ու։ Ցինտի Երեխայ։

Bisógno, sm. besoin, m. 2. manque, m. պէտք։ Տարկ։ պիտոյք։ կարիք։ 2. կարօտութիւն։ չգատարեալութիւն։ Երեխայ։ լաւագ։ Երեխայ։ հաճելի։ պարտքերն։ Լեվանտինի։ 2. Երեխայ։ Ներ։ Խոհանոցի։

Al —, à temps, à propos. ի դէպ ժամու։ ի դէպ ժամանակի։ Ներեալ։ Վայելուչ։

Far, esser di —, être nécessaire, falloir. 2. convenir. պիտոյ, Տարկ, պատ եւ պատշաճ լինել։ 2. պատահել։ ի դէպ գալ։ յանդ անկանել։ Երեխայ Լինի։ լաւագ օլնի։ 2. Խոհանոցի։ Տալու օլնի։

Bisognosamente, av. pauvrement. աղքատութեամբ։ չգատարեալութեամբ։ Ներեալներ։ Խոհանոցալ։

Bisognóso, a, a. nécessaire. 2. pauvre, m. կարեւոր։ պիտոյ։ 2. կարօտ։ չգատարեալ։ անանձ։ աղքատ։ լաւագ։ Ներեալ։ 2. Խոհանոցալ։ Ցինտի։ Նաֆթա։

Bisseziône, sf. bissection, f. ընդ երկուս բաժանութիւն։ Իր ղեղչեալներ։

Bisso, sm. byssus, m. 2. 3. byssus, m. բեղեզ։ 2. սար խեղճութիւն ոմանց։ Ձեռ ի որում մանուածն խեղճութիւն ոմանց։ 3. ապխատոյ։ դեղ։ Ռեհանքներ։ 2. Ֆիներեն ֆոյտներէն։ Ռեհանքներ։ 3. դեղ Նիվ Խոհանոցալ։

Bissónte, sm. bison, m. ցուլ վայրենի։ Խոդոնի դուռը։

Bistentáre, vn. avoir besoin, être mal à son aise, souffrir. կարօտել։ չգատարել։ տանապալ։ Երեխայ օլնի։ Խոհանոցալ Լեվանտ։

Bistènto, sm. indigence, nécessité, f. 2. affliction, f. tourment, m. կարօտութիւն։ չգատարութիւն։ 2. տառապանք։ Ներգանք։ վիշտ։ Խոհանոցալ Լեվանտ։ 2. Ցնորհալ։ Ներեալ։ Խոհանոցալ։

Bestícciamènto, sm. contestation, f. կռիւ։ կռիւ։ Ներ։

Bisticciáre, vn. se quereller. կռիւել։ բա։

Bisticcicare, (տանեալ լինել։ կռտուիլ։ Ներ։ Ասնաւոր Լինի։ Լեվանտինի։ Ֆոյտներ։

Bisticcicco, sm. jeu de mots, m. կատակ անանձ։

Bisticcio, sm. (pour ramener, pour éviter) յայտ բանիւր։ կռիւ։ Ներ։ Ասնաւոր Լինի։ Լեվանտինի։ 2. Ցնորհալ։ Ներեալ։ Խոհանոցալ։

Bistòndo, a, a. un peu rond, e. կորը մի քանդրչի։ գնդաձեւ։ Ցինտի Խոհանոցալ։ Ներեալ։

Bistori, sm. bistouri, m. կարով քժշկական վիրաց։ Ներեալ։ Ներեալ։ Ասնաւոր։

Bistòrta, sf. sinuosité, f. 2. bistorte, f. մանուածապատ չղջիան։ Թիրանիթեան։ կամնկորն։ խեղաճկութիւն լինել։ 2. ոմանեան ասկ։ Ասնաւոր Լինի։ Լեվանտինի։ Ներ պատրաստ։ 2. Ցնորհալ։ Ներեալ։

Bistòrto, a, a. tortu, e. 2. fig. rusé, e. Թիւր։ կամնկոր։ խեղաճկութ։ մանուածապատ։ ոմանեան։ Խոհանոցալ։ 2. չար։ կամակար։ խորամանդ։ Ներ։ Ասնաւոր Լեվանտինի։ 2. Ներ։ Ռեհանքով։ Ֆեհանքով։

Bistrattáre, va. maltraiter. տառապեցնել։ Երեխայ։ Ներեալներ Լինի։

Bisúlco, sm. bisulce, m. Թիանաշերտ։ Կրկզակաշերտ։ Կենդակաթաշիս։ Ասնաւոր Լինի։ (Հոյակ)։

Bitórzo, sm. bosse, f. պրամեն։ * ուռեցք։ Խոհանոցալ։

Bitorzolàto, a, a. plein de bosses. 2. noueux, se. ոսկեալ, է. լի պրամեներ։ պրամեցեալ։ ասրամեալ։ 2. ասուգ վարակեալ։ Խեղաճկութ։ Խնդրանդ։ Ներեալ։ * կոյտ։ * խորտրտրտ։ Լեվանտինի։ 2. Խոհանոցալ Խոհանոցալ։ Նահեղալ։

Bitorzolètto, sm. excroissance, f. սակաւ պրամեն։ ու ղոհանոցալ Լեվանտինի։

Bitte, sf. pl. bittes, f. pl. պիտեներ պարանի։ Լեվանտինի Իր Խորհրդեան հաստիք ասրանոցալ։

Bittóne, sm. bitton, m. կոճղ։ չիր մատղոյ։ փայտ գետնի մատղուած կապելոյ։ Լեվանտինի ղանի Լոյսանոցի ոխերներ։

Bitúme, sm. bitume, m. կուպր։ կպրամեխի։ Լեվանտինի։

Bituminóso, a, a. bitumineux, se. կպրոյ։ ի կպրով։ Լեվանտինի։ Լեվանտինի։

Biuta, *sf. emplâtre de choses grossières*, m. սպեղանի ի ֆի անձր ներեղոց. ֆ-ը ՝ի՛ե՛ե՛:

Bivalva, *sf. bivalve*, f. զազուակաբ. ՝ի՛ե՛ ֆ-ոց-ե՛ը-. ՝ի՛ե՛ ֆ-ե՛ե՛ը-. ՝ի՛ե՛ ֆ-ե՛ե՛ե՛ե՛:

Bivio, *sm. bivoie, f. chemin fourchu*, m. ֆիցք ճանապարհ՛ց. ճանապարհ՛ակիցք. ՝ի՛ե՛ ի՛ե՛ ա-ը-ը:

Bizza, *sf.* (collera, stizza) *colère*, f. բարկ՛ի՛ե՛ե՛ն. զրգռա՛ե՛ե՛ն. սրտմտե՛ե՛ն. ե՛ե՛ե՛. ի՛ը-ը՛:

Bizzarramente, *av. bizarrement*. անսովորական օրինակաս. • անհիգեղս • ջրտ՛ե՛ը ի՛ը-ը ը՛ը- • ա-ե՛ե՛ե՛ե՛ն ի՛ը-ը՛:

Bizzarrétto, a, *a. un peu emporté*, e. փոքր մի զրտմտե՛ե՛ց. ե՛ե՛ն ե՛ե՛ե՛ի՛ե՛ն. ա-ը-ը՛:

Bizzarria, *sf. bizarrerie, chose bizarre*, f. 2. *caprice*, m. 3. *colère*, f. *emportement*, m. 4. *bigarade*, f. չ՛ը՛ա՛ց, Շ՛ա՛ն՛ց. Նորա՛ե՛ն՛ն. անսովորական. պղպեղակ, անհիգեղ իրք. 2. Շ՛ա՛ն՛ց. կամք. ցանկա՛ե՛ն՛ն. չ՛օ՛ա-ը՛ե՛ն՛ն. 3. Նեղրտա՛ե՛ն՛ն. բարկա՛ե՛ն՛ն. զայրա՛ց. 4. ֆ՛ե՛ը՛ր՛ի՛ց ֆ՛ե՛ի՛ա՛ե՛ն՛ի՛ն. ֆ-ո՛ն՛ֆ՛ն. Շ՛ա՛ֆ՛ա՛, ո՛ն՛ց՛ը՛ր՛ ի՛ե՛ը՛ե՛ե՛ե՛ե՛ն. ա-ե՛ե՛ե՛ե՛ն ի՛ը-ը՛, ը՛ը-ո՛ը-ը՛ ե՛ե՛ն. 2. փ՛ը՛ր՛ա՛. ե՛ե՛ն՛. Նե՛ը-. հ՛ե՛ վ՛ը՛ ե՛ե՛ե՛ն ա-ե՛ե՛ե՛ե՛ն. ֆ-ո՛ն՛ֆ՛ն. 3. ֆ-ո՛ն՛ֆ՛ն. ֆ-ո՛ը-ը՛ը-ը՛ն. ֆ-ո՛ը-ը՛ը-ը՛ն. ֆ-ո՛ը-ը՛ը-ը

soufflet, m. պատառ. մեծ · ինչ մի լցուցիչ բերանոց · 2 · ապտակ · պնչիւոտ լցնիա · 2 · պէլէր ·

Boccétta, *sf.* *fiole*, f. 2. *bouton de fleur*, m. պռտակ · չիշ · 2 · բոլորք · կոկոն · էլէնճիկ · 2 · խոտրուճ · ընչիկ էլէնճիկ ·

Boccheggiamènto , *sm.* *agonie* , f. Ջգնաւթիւն ծերոտիճան · տապուաց · * Հոգեվարքի · ճան էլէնճիկ ·

Boccheggiáre, *vn.* *agoniser.* Թաւալ ոգւոյն յոգիս ապառաժն լինել · յոգւոց պարգել ապառաժն լինել · ճան էլէնճիկ ·

Bocchétta, *sf.* *petite bouche*, f. բերան փոքրիկ · պնչիւոտ · պռէր ·

Bocchidúro, *sm.* *cheval fort en bouche*, m. երբեմն խատիրոն, թեթեւսրած · նոյն պէրէր · ինչ ինչիչ պռ ·

Bocchino , *sm.* *petite bouche*, f. բերան փոքրիկ · պնչիւոտ · պռէր ·

Bóccia, *sf.* *bouton de fleur*, m. 2. *flacon*, m. բոլորք · կոկոն · 2 · չիշ · պռնիչ · 2 · չիչիչ ·

Boccino , a, *a.* *de gros bétail.* արջասոյ. Ե գիր · պռէրէր պնչուոյ ·

Boccioloso , a, *a.* *plein de boutons.* լցեալ կոկոնաւք · պռնիչիչ · պիւոր պռնիչ ·

Bocciuóla, *sf.* *petit bouton de fleur*, m. փոքրիկ կոկոն · պնչիւոտ պռնիչ · պռնիչիչիկ ·

Bocciuólo , *sm.* *bouton de fleur*, m. կոկոն. բոլորք · պռնիչ ·

— **del candeliere**, *bobèche*, f. Տրապարեան լուծուն · պէչէչ · լուծուն Ե օձաորէ խոշոճք · ոճոս ·

Boccionlóne, *sm.* *gros bouton de fleur*, m կոկոն մեծ · պնչիւոտ · պռնիչ ·

Bocconcéllo , } *sm.* *petit morceau*, m. պատ.
Bocconcino , } տառ փոքրիկ · լցնիճան ·

Boccóne, *sm.* *morceau*, m. *bouchée*, f. պատառ · կոտոր · լցնիճ · կոտոր ·

Bocconghiótto , *sm.* *morceau délicat* , m. քաղցր պատառ · մանն բարի · ագնատպոն մեան · ինչ մի ցանկալի · ընտիր ընտրեն · Ե պէչէչ լցնիճ · Ե կոտոր ·

Pigliar il —, *se laisser graisser la patte.* կաշառուիլ կենել · ոէչէչիճ Ե ինչ ·

Chiappare al —, *prendre au leurre.* կաշառուիլ առնել · խարել · ոէչէչիճ Ե ինչ · ալ կոտրուիլ ·

Boccóni, *ar.* *ventre à terre.* յերեսս · Ի վէրայ երեսաց · բերան Ի գոյր · Ե պէչէչ ճոյս ·

Boccuccia , } *sf.* *petite bouche*, f. բերան փոքրիկ · պնչիւոտ · պռէր · պռէր · ճան · պնչիւոտ · պռէրէր ·

Boccúzza , } *sf.* *grosse voix*, f. Ձայն սաստիկ, անհնչիկ · գոռոց · ալաչ ·

Bociácia, *sf.* *grosse voix*, f. Ձայն սաստիկ, անհնչիկ · գոռոց · ալաչ ·

Bociáre, *va.* *divulguer.* 2. *clabauder.* Ի վէր Հանել · յայտնել · Հռչակ Հարկանել · 2 · Հաչել ընդ վայր · լալ ինչոր · 2 · ոչ Ե ինչ Հռվլլոճան ·

Boglière, *a.* *bouillant*, *e.* եռացեալ · յեռանդան · ֆոյռ ·

Bója, *sm.* *bourreau*, m. գաշիճ · ֆէլլաս ·

Bojárdo, *sm.* *boiard*, m. Իշխան, ազնուական, առաջ այր առաջագոյ ազնարհին · դէյոր · դէյոն դէյլոռնի ·

Bojessa, *sf.* *bourelle*, f. կին գաշճի · 2 · կին անդամի · անդամոյ · ֆէլլաս ֆոռրոս · 2 · ֆէրհոմֆինէ ֆոռրոս · պռնիճ ·

Bolarménico, } *sm.* *bol*, *bol d'Arménie* , m.
Bolarmèno , } Ջնչ կաս · Հայոց կաս · ևս եռանդան · ևս ոռոռ ·

Bolcionáre, *va.* *battre avec le bâtier.* Հարկանել խոյով · պնչիւոտ Ի ոռոռ · պէչէչ ·

— *vn.* *se ruiner.* կործանել · անկանել · Ե ֆէլլաս · խորով չլնա ·

Bolcióne, *sm.* *bâtier* , m. խոյ · մանդան · պնչիւոտ ·

Boldronájo, *sm.* *vendeur de toisons*, m. առուվաճառ · խոչաֆէր ·

Boldrône, *sm.* (vello) *toison*, *laine*, f. սար · գիզմն · գաղմ · խոչաֆ · խոչաֆ ֆ. ·

Bólgia, *sf.* *besace*, f. մսխաղ · պայուսակ · ոռոռոֆէր · հնչոռ · ֆոռրոս · ճանճան ·

Bólla, *sf.* *pustule*, f. 2. *bouillon*, m. 3. *bulle*, f. պղպջակ ջրոյ · 2. պայուք · խաղաւարտ · 3. կնիք · գրագիր · 4. գիր · Հրովարտակ · Թուղթ (քաշմանպատճառաց Հաստիչ, Ֆաւարտոպոյ) · * կոնդակ · ոռ · ֆոռրոճէրէ · ֆոռոլոճ · 2 · ֆոռորճէրէ · խէլոռճէրէ · 3 · գնէր · 4 · Ի կիր ֆոռճէրէ ոռոռ · ֆոռլոռոճ ֆէրհոռճէրէ ·

Bollâre, *va.* *sceller.* Կնքել · գրոշմել · գնէրէրէրէ ·

Bollário , *sm.* *recueil de bulles*, m. գիրք · Հաւաքած Հրովարտակացն քաշմանպապահաին Հառմճոյ · Ի կիր ֆոռճէրէրէ ռոռճէրէ ոէռոռճէ ·

Bollènte , *a.* *bouillant*, *e.* եռալեալ · ֆոյռ ·

Bollétta, *sf.* *billet*, *bulletin* , m. Տուրչակ · Թուղթ · գիր Հրամանի · Ի կիր ֆոռճէրէրէ · ևէլ ֆոռլոռէ ·

Bollettíno , *sm.* *billet* , m. *note*, f. Տուրչակ · Հետագիր · Ի կիր ֆոռճէրէրէ ·

Bollicamènto , } *sm* *fremissement de l'eau sur le feu*, m. եռալն · եռանդն · ֆոռռոռէլ · ֆոռռոռ ·
Bollíchio , }

Bollimènto, *sm.* *action de bouillir*, f. եռալն · եռանդն · ֆոռռոռ · ֆոռռոռէլ ·

Bollíre, *vn.* *bouillir.* 2. *grogner.* եռալ · գնալ · եփել · 2. չղճիկ · որտնիկ · գրիճ Ի կիր · ֆոռռոռ · ֆոռռոռէլ · 2 · ֆոռռոռէլ ·

— a scroscio, *bouillir à gros bouillons.* Ջրոյ եռալ · ֆէր ֆոռռոռ ·

Bollitúra, *sf.* *décoction*, f. *bouillon*, m. Ջուր բանաց եփելոյց · ընդելի ոէչէլան · * ֆոռռոռ Ջոյ · Հոռռոռ · (Հնգոռոռ) ·

Bollizióne, *sf.* *bouillonnement*, m. եռալն · ֆոռռոռ ·

Bóllo, *sm.* *sceau*, m. կնիք · գնէր · ռոռճ ·

Bollóre, *sm.* *ébullition*, f. 2. *excès d'une passion*, m. եռանդն · 2 · յուզանեն պատիճ Հոգւոյ · եռանդն · յոյզք · անչափութիւն · ֆոռռոռէլ · 2 · ինճոռռոռ · ևէչէ ֆոռռոռռոռ լոռռոռ ·

Bollorino, *sm.* *léger bouillonnement*, m. ռոռռոռ ինչ · ոէչէ եռալն · Իոռռոռէ · Իռռոռռ եռռոռ · ֆոռռոռռոռ ·

Bolo , *sm.* *bol*, m. 2. *pilule*, m. կաս · 2. Հատ գեղոյ · * գեղատուռ · ևէլ · 2 · Հոռռոռ ·

— armeno, *bol d'Arménie* , m. Հոյզ կաս · Հայոց կաս · ևէլ եռճոռէ · ևէլ ոռոռէ ·

Bolsággine, *sf.* *asthme*, m. 2. *pousse*, f. գժռոռռոռթիւն, ծանրաթիւն շնչոյ · Թռռոռ ոգւոյ · ծանրաշնչութիւն · * շնչադրկելութիւն · 2 · Իմաստ Հիոյ · ևէՇՇոռէՇՇոռէ ·

ԸԸՏ ՆՇԵԼ։ 2. -ՄԲԸ ՕԶԼՈՒԼ։ ՈՒ ԸԸՏ ՆՇԵԼ։

Bólso, *sm.* asthmatique, m. 2. poussif, m. *որ դժուարաբ ընչէ։* * ընդարպել։ 2. (ձի) որ ի՛ւ ասպեն։ ԸԸՏ ՆՇԵԼ։ 2. ԸԸՏ ՆՇԵԼ։ ՕԶԼՈՒԼ (ՄԻ)։

Bolzonáta, *sf.* coup de bélier, m. *Հարուած խոյոց։* ՀԱՇԵՆԱԼ ԻԼԼ ՈՒՆՅՈՒ։ ՀԱՇԵՆԱԼ ՈՒԼ ՈՐՈՒ։

Bomba, *sf.* but, m. 2. bombe, f. *Նպատակ, կէտ ի նայուլ։* 2. գունդ Տրուիզ։ * տուփ։ ՆՇԱՆ ՈՒԱՏ։ 2. ՀԱՆՈՒԱՐՈՒԼ։ ԻՆՔՆՈՒԼ։

Tornar a —, revenir sur son sujet, à ses moutons. *դառնալ դալ ի կէտ նպատակի իւր դառնալ յառաջին կարգ բանիցն։* ՊԵՒԵՆ ՀԱՆՈՒՆԻՆ, ՆՇԱՆՊԵՐԵՆ ՍԲԸՆԸ։

Toccar la —, venir au but. *Տեսանել ի կէտ նպատակի։* ՀԱՇԱՆԵԼ Ի ԿԷՏ ՆՊԱՏԱԿԻ։ ՀԱՇԱՆԵԼԻՔ ԲՐՏԵՒ։ ՈՒՆԻՆՔԻՆ ՍԲԸՆԸ։

Bombána, *sf.* bombance, f. plaisir, m. *խնդութիւն։ տրախտիւր։* ՊՐԱԽՏԻՒՐ։ ՊՐԱԽՏԱՒՈՐ։

Bombarda, *sf.* bombarde, f. *ռմբաւոր։ քարբնիկ։* 2. *պատրաստական ամոթի Տրուիզ գնդի։* * ռմբիկն։ ԲՈՒ ՈՐՈՎ ՀԱՇԵՆԱԼ ԻՆ։ 2. ՀԱՇԱՆ ՏՐՏԱՆ։

Bombardáre, va. bombarder. *Ձգել, արձակել գունդս Տրուիցս։* ՀԱՇԱՆԱԼ ՈՒՆԻՆ ՏՐՏԱՆ։

Bombardiéra, *sf.* place de la bombarde, f. *տեղի պատրաստական ամոթի Տրուիզ գնդի։* ՀԱՇԱՆ ՏՐՏԱՆ ՀԱՇԱՆԱՆՈՑ ՈՒՆԵՐ ՈՒՆԻՆ։

Bombardiére, *sm.* bombardier, m. *որ գնդաւոր գործոյ արհեստից։* ՀԱՇԱՆԱՒՈՐ։ ՈՒՆԻՆ ՊԵՐԵՒ ՀԱՇԱՆԱՒ։

Bombare, va. boire. *ըմպել։* ԻՄՊԵԼ։

Bombettáre, va. gobeloter, buvotter. *Ղեղմիլ ըմպել։* ՀԱՇԱՆ ՍԱՀԼ ԻՄՊԵԼ։

Bómbice, *sm.* ver-à-soie, m. *բոմբիկ։ կերպասաբոյծ որդն։ ՀԱՐԱԿ։* ՀԱՇԱՆ ՊԵՏԻՆ։

Bómbola, *sf.* bouteille, f. *շիշ։ որմակ։* ԻՄՊԵԼ։

Bombolétta, *sf.* fiole, f. *սպասիկ։ որմակ։* ԻՄՊԵԼԻՆ։

Bómere, *sm.* (vomero) soc, m. *խոփ։* ՀԱՇԱՆ ՈՒՆԻՆ։

Bomicáre, va. vomir. *փսխել։* ՀԱՇԱՆԱԼ։

Bomire, *sf.* bonace, f. 2. bonheur, m. *խաղաղութիւն, Հանգարտութիւն ծովու։* 2. *յաջողութիւն։* ԼԻՆՈՒԼ ՀԱՇԱՆԻՆ։ 2. ՀԱՇԱՆ։

Bonacciáre, vn. calmer. *Հանգարտել ծովու։* ՈՒՆԻՆ ԼԻՆԱԼ ՀԱՇԱՆ։

Bonaccióso, a, a. calme. *Հանգարտ։ խաղաղ։ անդորի։* ՀԱՇԱՆԱՒՈՐ։ ԼԻՆԱԼՈՒԻՆ։ ՈՒՆԻՆ ԼԻՆԻՆ։ ՈՐՈՒՆ։

Bonariamènte, av. naïvement. *անկեղծաբար մտաց։ միամտութեամբ։* ՊՇՏԱՐԱՆ։ ՈՐՊԵՍ ՓԱՅՆ։ ՈՐՊԵՍԻՈՒԹԵԱՄԲ։

Bonarietà, } *sf.* bonhomie, f. *պրպաքնութիւն։*
Bonarietáde, } *sf.* bonhomie, f. *անկեղծասրտութիւն։ միամտութիւն։* ՈՐՊԵՍԻՈՒԹԻՒՆ։ ՈՐՊԵՍ ՓԱՅՆ։

Bonário, a, a. bonasse, simple. *անկեղծասրտ։ ուղիղ։ պրպաք։ պարզամիտ։ անմիտ։* ՈՐՊԵՍ։ ՈՐՊԵՍԻՈՒ։ ՈՐՊԵՍԱՅՆ։

Bonificaménto, sm. amélioration, f. *լաւացուցիչն։ Հարստացնելն։ յաջողացնելն։* ԲԱՐԵԼԱՒԵԼ։ ԲԱՐԵԼԱՒՈՒԹԻՒՆ։

Bonificáre, va. bonifier. 2. passer en compte. *լաւացուցանել։ ազնուացդին գործել։ Հարստել։ յաջողել։* 2. *ի կի արիանել։ արձանագրել։* ԲԱՐԵԼԱՒԵԼ։ ԲԱՐԵԼԱՒԵՑԱՆԵԼ։ ԲԱՐԵԼԱՒԵՑԱԾՈՒԹԻՒՆ։ ՈՒՆԻՆ ԼԻՆԻՆ։ 2. ՀԱՇՈՒՆ ՄԲԸՆԸ։ ՀՈՒՆ ՈՒՆԻՆ ՀԱՇԻՒՆ ՄԲԸՆԸ։

Bonificársi, *vp.* devenir meilleur. *լաւ եւս լաւացայն, ազնուացդին լինել։ լաւանալ։* ԼԻՆ ԼԱՒ ԸԼՆԵԼ։

Bonificazióne, *sf.* amélioration, f. *լաւացուցանիչն։ Հարստացնելն։ յաջողացնելն։* ՀԱՇՈՒՆ ՄԲԸՆԸ։ ԲԱՐԵԼԱՒԵԼ։ ԲԱՐԵԼԱՒԵՑԱՆԵԼ։ ԲԱՐԵԼԱՒՈՒԹԻՒՆ։

Bonità, } *sf.* bonté, f. *բարեմիտութիւն։ լաւութիւն։ բարերարութիւն։ բարութիւն։*
Bonitáde, }
Bonizia, *տիրութիւն։ մարդասիրութիւն։* ԲՈՒՆՈՒԹԻՒՆ։ ՔԱՐԻՔԱՐ։ ՀԱՐՈՒՆ։ 3. ՀԱՇՈՒՆ։
Bontà, } ԼԻՆԵԼ։ 2. *ի ներքոյ։ ի ներքոյ։* ՆԱՒԱՍՏՈՒԹԻՒՆ։ ՀԱՇՈՒՆ ՄԲԸՆԸ։

Bónzo, *sm.* bonze, m. *քուրմ սրինչապաց։ էնպանդաց։* ՀԱՇՈՒՆ ՄԲԸՆԸ։ ՀԱՇՈՒՆ ՄԲԸՆԸ։

Boóte, *sm.* (t. di astr.) bouvier, m. *Լինդոգոգ (աստեղաբաշխ)։* ՀԱՇՈՒՆ ՄԲԸՆԸ։

Borbigi, *sm.* hébété. *տպուէ։ պեռն։*

Borbogliaménto, } *sm.* grognement, bruit
Borbòglio, } sourd, m. *քրթմնջիւն։*
Borbottaménto, } *յղձիւն։ Հրմնջոց։ Հրմնջանք։*

Borbottáre, va. marmotter, murmurer, grogner. *քրթմնջել։ յղձիլ։ Հրմնջանք։* ՀԱՇՈՒՆՋԱՆՔ։

Borbottatóre, *sm.* grogneur, m. *քրթմնջող։ Հրմնջանքոտ։* ՀԱՇՈՒՆՋՈՂ։

Borbottíno, *sm.* bouteille à goulot etroit, f. *պռասի նեղ բերանով։ շիշ երկայնանեւ։* ԼՆՑԻ ՈՐՈՎ ԼԻՆԻ։ ՈՒՐՈՎՆ։ ՈՒՐՈՒՆԻՆ։

Borbottóne, *sm.* grogneur, m. *քրթմնջող։ Հրմնջոց։* ՀԱՇՈՒՆՋՈՂ։

Borchia, *sf.* bossette, f. *գնդաձեւ գաթ։ գնդուռ։*

Bordáta, *sf.* bordée, f. *արձակիլն գործոյ պատրաստական ամոթի ոյր կողմն նաւուն։* ԻՆՔՆԻՆ ՈՐ ՀԱՇՈՒՆ ԳՆԴ ՏՐՏԵՆ ՊԱՏՐԱՍՏԱԾ։

Bordeggiáre, vn. louvoyer, monter au vent. *երթեւեկիլ, այսր անդր յղձել նաւուն։* ՀՈՒՆ։ ՀՈՒՆ ՈՐՈՒՆ։

Bordellàre, vn. hanter les mauvais lieux. *յանձնել ի պռանկոց։ ի բազմոց չբարձել։* ՊՌԱՆԿՈՑ ՀԱՇՈՒՆ ՈՐՈՒՆ։

Bordellière, *sm.* débauché, m. *բազարդ։ այր բազմոց։* ՀԱՇՈՒՆԻՆ։

Bordello, *sm.* bordel, m. 2. charivari, m. *բազմոց։ պռանկոց։ պռանկոց։* 2. *ազմուկ։ չշուկ։* ՊՌԱՆԿՈՑԱՆՈՑ։ ՊՌԱՆԿՈՑ։ 2. ՀԱՇՈՒՆ։ ՀՈՒՆՈՒՆ։ ՀԱՇՈՒՆ։ ՈՒՆ ՊՌԱՆԿՈՑ ԼԻՆԱՆ։

Mandar in —, envoyer qn. à tous les diables. *ի կորուստ մատնել։ յաւարկել։* ԲՂԵԼ ՅԱՒ ՈՒՆԻՆ։

Bòrdo, *sm.* bordure, f. 2. bord, m. *Ժապաւէն։ վերջ։* 2. *Ծայր։ Ծաղ։* 3. *Եզր, կող նաւուն։ կողմն նաւու արտաքոյ քան զԾուխ։* ԼԻՐԻՆ։ ՈՒՆԻՆ։ ՎԵՐՋԱՆ։ 2. ՀԱՇ։ 3. ՔՆԻՆ ՈՒՆԻՆ ՈՒՐՈՒՆԻՆ ՀԱՇ ՆԱՒ ՆԱՒՈՒՆ։

Navi d'alto —, *navires de haut bord.* Նաւք մեծամեծք, բարձրաբերձ կողմունքը. պնչից եւ կերդանք եւ նեռներ.

Navi di basso —, *navires de bas bord.* Նաւք ստորադրեալք, խոնարհագոյն կողմունքը. պնչից եւ կերդանք.

Bordone, *sm.* bourdon, m. ցուպ ուխտաւորական. Գոհի պնդակի. ասպն հետմանի.

Bòrea, *sm.* vent du nord, m. Հողմ հիւսիսային. հիւսիսի. պոյտոս. ծոյտոս. ծոյտոսի. ծոյտոսեան.

Boreale, *a.* septentrional, *e.* հիւսիսային.

Bòreo, a,) հիւսիսական. հիւսիսի.

Borgata, *sf.* bourg, m. գիւղ. ասան. գեղաքաղաք. գաւառ. տեղ. գիւղեր.

Borgese, *sm.* bourgeois, m. քաղաքացի.

Borghese,) գեղի. հիւսիսի. հերկի.

Borghesia, *sf.* bourgeoisie, f. քաղաքացիութիւն. օրէնք քաղաքացւոց. հիւսիսականութիւն. գիւղականութիւն.

Borghetto, *sm.* hameau, bourgade, f. գեղաքաղաք փոքրիկ. քաղաքիկ. չէն. գաւառագեղեց.

Borghicciuólo, *sm.* petit faubourg, m. արտաքնեայ փոքրիկ. տեղեաց մերձ.

Borghigiano, *sm.* villageois, m. արտաքնեայ. չէնական. մերձբնակ. տեղեաց.

Bòrgo, *sm.* faubourg, m. 2. village, m. արտաքնեայ. արտաքինութիւն. բազում. 2. գիւղ. ասան. չէն. գեղաքաղաք. քաղաքակերպ. մերձ. մերձ. 2. տեղ. գաւառ. մերձեր.

Borgomastro, *sm.* bourgmestre ,m. քաղաքապետ (է գիւմնասյաց եւ է ղազիազոյց ասիաբերն). Կերակրելիքեր. հիւսիսականերեն ինչիսոց ասլ. Երէց տեղեացոց.

Boria, *sf.* ambition, f. մեծապարծութիւն. փառասիրութիւն. պարծանագործութիւն. Ճոխութիւն. Հոչակասիրութիւն. կռիւնախիւ.

Boriare, *vn.)* s'enorgueillir. պարծել. Հպարտանալ.

Boriarsi, *vp.)* vanter. պանծանալ. կռիւնախիւ. Ինքնահպարտանալ. Հոչակասիրել.

Boriata, *sf.* vétille, f. ընչին, գործակեալ իրք. ասլ տլոն չէր. գիւղերեն.

Borióso, a, a. orgueilleux, se. փառասէր. ամբարտաւան. մեծապարծ. Ինքնահպարտ. հոչակասէր. կռիւնախիւ.

Bòrni, *sm.* pl. pierres d'attente, f. pl. կռմանք տան քարերք որոց մասքը արտաքոյ կան ի չինուածս որմոյ. պէրքեր ասճեռիւրէ ղբռեբէվլել ինալըբ.

Bórra, *sf.* bourre, f. 2. inutilités, f. pl. կռատք. մանր պտեղաց. 2. ատելքը, անպիտան իրք. բանք. ինչիներ. Հերձելիս եւ ծրելիս ասղ. 2. լուսերկոյ, ինչոխուկ ներանելիր. Հեռվելիր.

Borracciа, *sf.* grosse bourre, f. խոշոր կռատք. Հեղեղ ծրելիս.

Borraggine,) *sf.* bourrache, f. գազարիկաք.

Borrána,) * եզեսպէզան. ՀԷՀԷ տիւն. ևռանան-ՀԷՀԷ. (ևռանի ՀԷՀԷ).

Borrascóso, a, a. orageux, se. մրրկածին. փոթորկային. ծովածին.

Borratèllo, *sm.* petite ravine, f. ուղիք փոքրիկ. փոսիկ. ակնոտ. ծոյլ.

Borrevolménte, *av.* avec de la bourre. ատելքով բանիւք. ինչոխուկ. լուսերկոյ. ծոյլ. ևէր ևէր.

Bórro, *sm.* ravine, f. 2. ravin, m. Հոսանք. ուղիք. Հեղեղ. 2. Հեղեղատ. լերանգաւորք. ծոյլ. ակնոտ. ևոնոտ. 2. ծոյլ. ակոսէ ևէր. ևռ ևռնոտ.

Borróne, *sm.* ravine profonde , f. Հեղեղ սաստիկ, խոր. ոգող ջուրց. ևոնոտ. ակոսէ. ևռնոտ. ևռնոտ ևռնոտ.

Bórsa, *sf.* bourse, f. քսակ. պարկ. մախաղ. պղտակ. 2. Ժողովուած. Հրապարակ (մասնաւորապէս. ազգանոց). 3. ապագին. Հինգ Հարեւտ գաղեկան. ծոյլ. ծեղ. ևռնոտ. ևռնոտ. ևռնոտ. 2. ևռնոտ ևէր. 3. ևռ ոնոտ ևէր.

Far —, *ramasser de l'argent.* Ժողովել ինչս. ևէր ևռնոտ.

Tener la — stretta, *être dur à la desserre.* լինել կծիր, Հզօրի, կարկամ, ծլատ. ևէր ևէռ ոնոտ.

Borsájo, *sm.* boursier, m. գործիչ. փակաւոր քսակաց. ոնոտ.

Borsajuólo, *sm.* coupeur de bourses , m. գանձապատ. գանձակղզողական. Հատուած. ապատակ ևռ ոնոտ. ևռռոնոտ. ոնոտ. ևռ ոնոտ.

Borsellina, *sf.)* poche, f. gousset , m. փունջ.

Borsellino, *sm.)* ppkl Տոց. քսակ Հանդերձի. * գրապանակ. * գրպան. ոնոտ ևռ ևռ.

Borsetta, *sf.*) petite bourse, f. փոքր քսակ.

Borsiglio, *sm.)* ևռնոտ.

Borsótto, *sm.* bourse assez grande, f. քսակ մեծ. պղտակակ. պեղնոտ ոնոտ.

Borzachino, *sm.* brodequin, m. կաշկիկ կարճ. ծղկ. ևռոնոտ. ևռռ. ևռռ ևռռ. ևռռ.

Boscaglia, *sf.* bois, m. անտառ. ծառք. պնտոտ ոնոտ. ևռռռ. ոնոտ.

Boscagliáccia, *sf.* grande forêt, f. անտառաթոռ ծառք. Ի անդրադառնն, Ի անդրադարձ անտառ. Ի առտոյ. պնտոտ ոնոտ. գաւառ.

Boscaglióso, a, a. boisé, e. պարկապեղ. անտառաթոռ. Ի անդրադարձք. Ի անդրադարձ. անտառային. ոնոտ. ոնոտ.

Boscajuólo, *sm.* bûcheron, m. 2. garde-bois, m. ծառեղէց. փայտահար. 2. պահապան անտառաց. ոնոտ պնտոտ. պնտոտ. ոնոտ. ևռռ. ևռռռ. 2. ևռռռռռ. ոնոտ պնտոտ.

Boscáta, *sf.* bocage, m. անտառի. պարկ. գաղտանան. ոնոտ. ևռռռ. ևռռռ. ևռռռ. ևռռռ.

Boscáto, a, a. couvert de bois. boisé, e. անտառաթոռ. Ի անդրադարձք. ոնոտ. ևռռ. ևռռռ.

Boscherèccio, a, a. champêtre. անտառի. վարք. գաղտական. ոնոտ. ևռռռռ. ևռռռ. Ninfe boscherecce, *nymphes bocagères*, f. Տարատեք, Ի ծիրս անտառաց. ոնոտ ևռռռ ևռռռ. ևռռռ. ևռռռ. ևռռռ.

Boschettino, *sm.* bosquet, m. ասլաս. անտառակ. ոնոտ.

Boschétto, *sm.* bocage, m. անտառի. Ի անտառակ. պարկ. գաղտական. Տատանակեք. ոնոտ. ոնոտ. ոնոտ. ևռռռ. ևռռռ. ևռռռ. ևռռռ.

Bósco, *sm.* bois, m. անտառ. Ծառեք. Խոխոնք. պարկ. ոնոտ. ոնոտ. ոնոտ. ևռռ.

Boscóso, a, *a.* plein de bois. անտառաթոռ. ոնոտ.

Bósforo, *sm. bosphore, détroit*, m. *բա-ռագոյց· արշաւանգի· նեղուց. կիրճ· գետնա-կեր.*

Bósso, *sm. buis*, m. *սատափ· սատափ· ևիկենի· ևիկենի·*

Bossolájo, *sm. layetier*, m. *գործիչ, վաճա-ռական տփոյ· փառնահան·*

Bossolétto, *sm. petite boite*, f. *տուփ փո-քր·*

Bossolino, *sm. id.* *գրչիկ· փառնահանակ·*

Bóssolo, *sm. buis*, m. *2. cornet*, m. *3. boîte*, f. *սատափ· 2. սուփ քանեփոց· 3. սուփ· ևիկենի· 2. ղող, փողոց փողոց· 3. փառնահան·*

Soffiar nel —, *se farder. անգործել· ևիկենիցի ինոյնի·*

Botánica, *sf. botanique*, f. *գիտութիւն բու-սից· * անկազմանութիւն· ևիկ նեղուցնոն·*

Botánico, *sm. botaniste*, m. *գիտիչ բուսոց· անկազման· ևիկի ևիկ նեղուցնոն·*

Botánico, a, *a. de botanique. բուսական· գի-տութեան բուսոց· նեղուցնոն· ևիկ նեղուցնոն· գիտուսող·*

Botársi, *vp. promettre par vœu, vouer, con-sacrer. տեսանել· խոստանալ անթափ· ղորն. նեղ ևիկեր·*

Bóto, *sm. vœu*, m. *սքան· ղորն· նեղ·*

Bótola, *sf. trappe*, f. *կափարիչ· տեքեկեան· ֆրանսի·*

Botolino, *sm. vilain petit roquet*, m. *անարգ*

Bótolo, *Կիրճէն չան· ֆեղ տեքեկեան ֆրանսիզ·*

Bótta, *sf. crapaud*, m. *2. coup, choc*, m *Պղտանեանց գոռ· * գոռոյ· * գեանա-գոռ· 2· Հարուած· ֆոռ ֆըղոզոզ· ևեր ֆըղոզոզ-ղոզ· 2· ղոզոզ·*

— e riposta, *riposte*, f. *պատրաստական, գիտող· պատրաստ պատասխանի· ըղեան գե-ղող· հոզըղ· գեանագող ֆեղող· նոզըղ·*

Bottaccino, *sm. flacon*, m. *փոքրիկ սրտակ· տեղոտ ևիկ·*

Bottáglie, *sf. pl. bottes*, f. pl. *կաշիկք· ևիկիկներ·*

Bottájo, *sm. tonnelier*, m. *գործիչ փայտե-զէն կարասոյ· * տակառագործ· ֆըղոզ-ղոզ·*

Bótte, *sf. tonneau*, m. *կարաս· * տակառ· ֆըղոզ·*

Bottéga, *sf. boutique*, f. *կրպակ· խանութ· 2· արուեստանոց· տեղոտ-ղոզ. 2. տեղոտ-ևիկ·*

Bottegája, *sf. revendeuse*, f. *կին կրպակա-տոր· խանիկի տիկին· տեղոտ-ղոզ ֆոզը·*

Bottegájo, *sm. revendeur, marchand en de-tail*, m. *կրպակատոր· վաճառական· * խա-նութիպան· ևիկի տեղոտ-ղոզ· տեղոտ-ղոզ·*

Botteghétta, *sf. petite boutique*, f. *կրպակ*

Botteghina, *Կիրճիկի· տեղոտ-ղոզ· տեղոտ-ղոզ·*

Botteghino, *sm. malle*, f. *արկղ տասրատա-գիտատակարգ· ևիկիրճիկ ֆոռ-ղոզ· տակ-ղոզ·*

Botticélla, *sf.* \ petit crapaud, m. *2. petit ton-*

Botticino, *sm.* \ neau, m. *Պղտանեայ գոռ փոքրիկ· * գեանագոյրիկ· 2· կարաս փոքրիկ փայտակէն· տեղոտ ֆոռ ֆըղոզոզ· 2· վ-ըղ· ֆըղոզ-ղոզ·*

Bottiglia, *sf. bouteille*, f. *շիշ· սրտակ· սպա-կի· ևիկ· դոռիկներ·*

Bottigliére, *sm. boutillier*, m. *մատրակ· տակառապետ· ֆոռոզեղոզ·*

Bottiglieria, *sf. office*, m. *շտեմարան· մա-ղան· ևիկոռ հոզեղոզ· տիկերէ·*

Bottino, *sm. butin*, m. *ա· ատաբ· ապատ կողոպտած· կողոպտած· ևիկ· ևիկոռ· տեղ-ղոզ· տեղոտ-ղոզ· ղոզեղոզ· ևիկոռ·*

Bótto, *sm. coup*, m. *Հարուած· * տալ-ղոզ·*

Di —, *tout-à-coup. փայլատակի· յանկար-ծակի· ևիկ· ղոզեղոզ·*

— botto, *très-souvent. յաճախ· տակդ ըս-տեպ· ղոզեղոզ·*

Bottonájo, *sm. boutonnier*, m. *գործիչ, վա-ճառական Հարտանեղոզ· տեղոտ-ղոզ·*

Bottonatúra, *sf. boutons d'un habit*, m. pl. *Հարտանեղոզ· * կոճակ· ֆոզեղոզ· տեղոտ-ղոզ·*

Bottoncéllino, *sm. bouton très-petit*, m. *Հա-րտանեղոզ փոքրիկ· * կոճակիկ· ֆոզեղոզ-ղոզ·*

Bottoncéllo, \ *sm. petit bouton*, m. *փոքր Հա-*

Bottoncino, \ *րտանեղոզ· ֆոզեղոզ-ղոզ·*

Botténe, *sm. bouton*, m. *Հարտանեղոզ· * կո-ճակ· 2· կոկոն· բոլորք· ֆոզեղոզ· տեղոտ-ղոզ· 2· ղոզեղոզ·*

Bottúme, *sm. futailles*, f. pl. *կարասք, խ-ոհոցիկք գինոյ· լոբոռ ֆըղոզոզ·*

Bóve, *sm. bœuf*, m. *եզն· գոռագան· ֆոզեղոզ· ղոզեղոզ· գոռոզ· ևիկ·*

Bovicida, *sm. tueur de bœufs*, m. *սպանող եզանց· ֆոզեղոզ ֆըղոզոզ-ղոզ· տեղոտ-ղոզ·*

Bovile, *sm. étable à bœufs*, f. *եզնանոց· գա-գարք եզանց· ֆոզեղոզ· ղոզեղոզ·*

Bovina, *sf. bouse*, f. *քարտ եզանց· ղեղեղ·*

Bovino, a, *a. de bœuf. եզին· գոռագանի· ֆոզեղոզ-ղոզ տեղոտ-ղոզ·*

Bózza, *sf. bosse*, f. *պղտանեի· գալարք· * ա-ղեզգ· ևիկ· ֆոզեղոզ·*

Bozzácchio, *sm. prune avortée*, f. *սպարդ ա-պղտանեալ, ֆնատանեալ· ոլորտ ֆոզեղոզ· ֆոզեղոզ-ղոզ ֆոզեղոզ· ֆոզեղոզ ֆոզեղոզ·*

Bozzacchíre, *vn. ne profiter pas, se sécher. չՀատանեի· յարատ· յատկերէ· ֆնատա-ղեղ· ֆոզեղոզ-ղոզ· տեղոտ-ղոզ· ֆոզեղոզ-ղոզ·*

Bozzacchiúto, *sm. homme petit et mal fait. պր փոքրիկ եւ տգեղ· տեղոտ-ղոզ ևիկ ևիկոռ տեղոտ-ղոզ·*

Bozzáccia, *sf. grosse rosse*, f. *պղտանեի ևիկ· ևիկոռ ֆոզեղոզ·*

Bozzágo, \ *sm. busard*, m. *ֆոզեղոզպղտ անգղ·*

Bozzágro, \ * *Հատանող· տեղոտ ևիկ· վ ֆոզեղոզ·*

Bozzáre, *va. ébaucher. սատեղոտել· նկա-ղել· ֆոզեղոզ-ղոզ տեղոտ· ղոզեղոզ ևիկոռ ֆոզեղոզ·*

Bózze, *sf. pl. épreuves d'impression*, f. pl. *փորձ գրոշմելոյ· տեղոտ ֆոզեղոզ ևիկ ֆոզեղոզ· ֆոզեղոզ ֆոզեղոզ ևիկոռ ֆոզեղոզ·*

Bozzétto, *sm. ébauche, esquisse*, f. *2. bou-ton*, m. *սատեղոտիչ· ֆղոզեղոզ· 2· կոկոն· ֆոզեղոզ· ղեղոզ· 2· ղոզեղոզ·*

Bozzíninga, *sm. serpent à sonnettes*, m. *ագղ ֆոզեղոզ ոձի· * յարատեղոզ· * Հղոզոզ օձ· ևՀոզեղոզ-ղոզ ֆոզեղոզ·*

Bózzo, *sm. pierre de taille*, f. *վէմ սատաքա-գործ կոփեալ· ֆոզոզ ևիկեղոզ· ֆոզեղոզ-ղոզ ֆոզեղոզ·*

Bozzolárе, *va. goûter. տալ տեղոտ ֆնդ· Հա-շտիկ· տեղ ևիկոռ ոյր ոչ տեղոտ· ֆոզեղոզ·*

Bózzolo, *sm. cocon, m. la coque du ver-à-soie, f. 2. boisseau*, m. *3. bosse*, f. *պա-տեղոտ չիրադոյ· * ֆեռոզ· 2· քառ՝ զոր չիւք վարձ առնու. մյադոյն· 3· պղտանեի· * ա-ղեզգ· ևիկ· ֆոզեղոզ-ղոզ· ֆոզոզեղոզ· 2· տեղոտ-ղոզ ֆոզեղոզ-ղոզ· 3· ֆոզեղոզ·*

Bozzolósо,ւa, *a. plein de boutons.* ունոտ.
Bozzolúto,ՙկնող. լեռնէն լեռնէն.
Braccáre, *va. quêter.* որոնել. յուզել. զգեստ փարել. տրտնջ. եղկեմ. եռալեմ. եռալ-մամ.
Braccétto, *sm. petit bras,* m. բազուկի փոքր-ոիկ-մասի. եղ. փղճ-ոսկ.
Bracchéggio, *sm. quête,* f. որոնելն. յուզելն. տրտնջ. եղկեմ.
Braccheria, *sf. les chiens de chasse,* m. pl. պատանդք. շուներ. բարակիր որսանդք. պատ. եռալ ոհոհ-ոսկ. ով. փղճ-ոսկներ.
Bracchetto, *sm. petit braque,* m. որսական շնիկ. պատ-ոսկիկ.
Bracchière, *sm. piqueur,* m. Հովիւ. պահ-ապան որսանդանց. շանց որսանդանց. պատ-ոսկիչ. եռալ-ոսկ ղեկավար.
Braciale, *sm. brassard,* m. պահպանակ. զէն բազկաց. * ծիւնոց. եղլեմ. եռալեմ. պատ-ոսկներ.
Bracialétto, *sm. bracelet,* m. ապարանջան. պէնեզեմ. պեռնիվեռնեն.
Bracciáta, *sf. brassée,* f. գիրկ մի. գեռ-ոսկ.
Braccière, *sm. écuyer,* m. որ ոտի գենանակ տիրոջոց. պեռնեռ-ոս.
Braccio, *sm. bras,* m. 3. *brasse,* f. 4. *coudée,* f. բազուկ. սիրտ. *ծիւն. 2. բազուկ ձեռն. զօրութիւն. 3. գիրկ. * գրկապատ. 4. կանգուն. եղլ. պատ-ոսկ. 2. եղ. գեռ-ոսկներ. գիւտ. 3. գեռ-ոսկ. 4. եռալ-ոսկ.*
— di mare, *bras de mer.* կիրճ. խորշ. ծոմ. պզտ. պեռնեռ. գեռ-ոսկ.
— di croce, *croisillon,* f. *ծիւ. խաչին հակ. եղլ.*
—di mina, *rameau,* m. *ծիւ., ատաջք պեռ-ոսկ-ոսկ. պրծ. լռեալ եղլ.*
Fare alle braccia, *lutter.* գիրկ ընդ գիրկ խառնել. մրցել. իւ-եռալեմ. պեռնիվեռ-ոսկ.
Cascare le —, *s'effrayer.* պատրիկ լինել. երկնչել. ի-եռալեմ ջալ-ոսկ. եռալ-ոսկ.
Condurre a —, *porter qn. sur ses bras.* բարձակ տանել. տնել ի վերայ բազկաց. եղլ-ոսկ-ոսկ ի-ոսկ-ոսկ ոսկ-ոսկ-ոսկ ի-ոսկ-ոսկ-ոսկ. եռալ-ոսկ-ոսկ ոսկ-ոսկ.
A — aperte, *à bras ouverts.* բազկաստ. բաց. տարածեալ ձեռամբ. եղլ-ոսկ-ոսկ ոսկ-ոսկ. եռալ-ոսկ-ոսկ.
Braccíolino, *sm. petit bras,* m. բազուկ փոքր. եղլ-ոսկ-ոսկ.
Braccióne, *sm. gros bras,* m. բազուկ մեծ. պեռնեռ եղլ. եռալ. եռալ եղլ.
Bracciúla, *sf. brassard,* m. պահպանակ. զէն բազկաց. * ծիւնոց. եղլ-ոսկ.
Bracciúlo, *sm. bras d'une chaise,* m. նեղուկ բազկաց. ի-ոսկ-ոսկ եղլ. եռալ. պատ-ոսկ-ոսկ.
Brácco, *sm. chien braque,* m. պատանդ շուն. բարակ որսական. ղաչիր. ի-ոսկ. ով. ի-ոսկ-ոսկ.
— da fermo, *chien couchant,* m. շուն որ ի վերայ որոգին անկանի առ ընթրելն զորան. ի-ոսկ-ոսկ ի-ոսկ-ոսկ.
— da leva, *chien quêteur,* m. պատանդ զարհուրիչ. ով. ի-ոսկ-ոսկ ղաչիր.
— da seguito, *limier,* m. շուն հետամտող. եռալ-ոսկ-ոսկ ղաչիր.
Brácce, *sf. braise,* f. *charbons ardents,* m. pl. կայծակն. ջրաս. կրակ. խարդի. ածխ-ոսկ-ոսկ կրակ. եռալ. ի-ոսկ. ոսկ ի-ոսկ-ոսկ.
Cader dalla padella nelle —, *tomber de la poêle dans la braise.* ի դպրն չարեաց վերձեալ ի գժոգակապոյն ըմբռնել, անմահել. ի-ոսկ-ոսկ եռալ-ոսկ ոսկ-ոսկ ի-ոսկ ի-ոսկ.
Bráche, *sf. pl. culotte,* f. անդրավարտիք. վարտիք. ոսկ-ոսկ. լուլ-ոսկ.
Brachétta, *sf. braguette,* f. յատուկորակ վարտից երասկացոյց. ի-ոսկ-ոսկ ի-ոսկ.
Brachierájo, *sm. faiseur de brayers,* m. գործիչ կապից երասկոյ. եռալ-ոսկ ոսկ-ոսկ.
Brachière, *sm. bandage, brayer,* m. կապ երասկոյ. * ազգկապ. եռալ-ոսկ ոսկ-ոսկ.
Braciajuólo, *sm. vendeur de braise,* m. վաճառական ածխոյ. ի-ոսկ-ոսկ.
Bracière, *sm. brasier,* m. կրակեայ կայծակոց. հուլաչ. հաճուչ. ոսկ-ոսկ.
Braciuóla, *sf. côtelette,* f. մի ի կանկաչէ. ի-ոսկ-ոսկ. ի-ոսկ-ոսկ ի-ոսկ-ոսկ ի-ոսկ-ոսկ.
Bracónе, *sm. haut-de-chausses,* m. անդրավարտիք. վարտիք. լուլ-ոսկ.
Brádo, *sm. taureau,* m. ցուլ. զուարակ. ոսկ-ոսկ. ի-ոսկ-ոսկ.
Bradúme, *sm. pl. taureaux, veaux,* m. pl. ցուլք եւ զուարակք. արջառք. ոսկ-ոսկ վերձեալ ոսկ-ոսկ.
Braghésse, *sf. pl. culotte,* f. վարտիք. ոսկ-ոսկ. լուլ-ոսկ.
Braghière, *sm. bandage,* m. կապ. գօտի երասկոյ. * ազգկապ. ի-ոսկ-ոսկ ոսկ-ոսկ.
Brágo, *sm. bourbe,* f. սիրտ. մաղ. սիկ. լոճ-ոսկ. ոսկ-ոսկ ոսկ-ոսկ.
Bráma, *sf. désir ardent,* m. *cupidité, avidité,* f. իղձ. ցանկամիտ. փափագանք. անձնանք. ոսկ-ոսկ. հեղեռ. ի-ոսկ. ոսկ.
Bramangiáre, *sm. saupiquet, ragoût,* m. համեմանք. համեղութիւն կերակրոց. եռալ-ոսկ ի-ոսկ-ոսկ ոսկ-ոսկ. ի-ոսկ-ոսկ.
Bramano, ւ*sm. bracmane,*m. *գոյժ* Հնդկաց.
Braméno, ւ*Հինդկաց.* ի-ոսկ-ոսկ ի-ոսկ-ոսկ ոսկ-ոսկ. ի-ոսկ.
Bramáre, *va. désirer ardemment.* փափագել. անձնանալ. ցանկալ. բաղձալ. ոսկ-ոսկ. ի-ոսկ-ոսկ. ի-ոսկ-ոսկ ի-ոսկ. ի-ոսկ-ոսկ ի-ոսկ. ի-ոսկ-ոսկ ոսկ.
Bramíto, *sm. sifflement des serpents,* m. *շշիւն օձի. եռալ-ոսկ ոսկ-ոսկ (ոսկ-ոսկ).*
Bramosaménte, *av. passionnément, avidement.* ցանկալի. անձնանաբ. փափագանաբ. ոսկ-ոսկ ոսկ-ոսկ. ոսկ-ոսկ եռալ.
Bramósia, *sf. vif désir,* m. փափագանք.
Bramosità, ւ*ցանձնանք. անձնան.* ոսկ-ոսկ. ի-ոսկ. ի-ոսկ-ոսկ.
Bramóso, *a, a. désireux, se.* փափաղող. ցանկացող. ոսկ-ոսկ-ոսկ. ոսկ-ոսկ. հեղեռ-ոսկ ի-ոսկ-ոսկ.
Bránca, *sf. griffe,* f. *2. branche,* f. *ծիւն. ճիւռնեռնք. մագիք. * ճանի. 2. ասա. կողք. ասեղն. բարձակ. ի-ոսկ. ոսկ. 2. ոսկ. ոսկ-ոսկ.*
Scala à branche, *escalier à deux rampes.* երկու կողք ասեղոյց. ի-ոսկ եռալ ոսկ-ոսկ ի-ոսկ-ոսկ (ի-ոսկ-ոսկ).

Brancáta, *sf. une pleine main.* բուռն մի. ամբ մի. ալբ ալօ.

Branchétto, *sm. petit troupeau*, m. Հատ ոխրերի. ոխրակօտ. ոխրևոս ոխրեր.

Branchíe, *sf. pl. ouïes de poisson*, f. pl. ա-կանջք ձկանց. գ-լըբե ք-ոլ-ոլը.

Brancicáre, *va. manier. Տպել. մեքենայ շօշափել. 2. առևոյ, անմահր շօշափել. մեռել գձուն, ապականել. ոտքռանոյե եւ լեզե ե-ոլ-ոլան. 2. ե-ոլ-ոլե-ե-ոլ.*

Brancicatóre, *sm. qui manie.* շօշափող. 2.

Brancicóne, *sm* անմահր, առևոյ շօշափել. ապականիլ. ոտքռանոյ. 2. ե-ոլ-ոլե-ե-ոլ.

Bránco, *sm. troupeau*, m. Հատ. անգեղ. ե-ոտնի. ոխրեր. ոխրոյ.

Brancolâre, *va. aller à tâtons.* խաթխաթել. խաթխաթ գնալ. ե-ոլե-ոլե ե-ոլե-ոլե ևն. ոխրակօտ.

Brancolóne, *av. à tâtons, en.* խաթխաթ.

Brancolóni, *Խաթխաթելով.* ե-ոլե-ոլե ե-ոլե-ոլե. եւ ե-ոլ-ոլե-ե-ոլ.

Brânda, *sf. hamac*, m. կախազգեստ. մահճակ ի ծառս. ևկ-ոլ-ոլ-ոլ ոտա ոլ-ոլ-ոլ.

Brandêllo, *sm. lambeau*, m. գլուտա. ե-ոլ-ոլ.

Brandimento, *sm. action de branler*, f. շը-գալ-ցանել. զ-ոտ-ոլ. ե-ոլ-ոլ.

Brandire, *va. brandir, branler.* շգալ-ցանել, Տատնել զոտ. ե-ոլ-ոլ ևն. ոլ-ոլ-ոլ. ե-ոլ-ոլ.

Brándo, *sm. épée*, f. սուր. սատիր. ե-ոլ-ոլ. ևիւ.

Brandóne, *sm. lambeau*, m. Կտոր. գլուտա.

Bráno, Տնաւ. 2. Տանջր. կապեր. ե-ոլ-ոլ. ևիւ. 2. ոլ ե-ոլ-ոլ. ևն.

Brasca, *sf. chou*, m. կաղամբ. ևոտնա. ոլ-ևի.

Brassáre, *va. brasser. Շարժանել. խառնել. * Տարուբ. ոլ-ոլ. ևիւ-ոլ-ոլ. ե-ոլ-ոլ-ոլ-ոլ.*

Brassáta, *sf. brasse*, f. գիրկ. * գրկացուած. ե-ոլ-ոլ.

Bravaccio, *sm. bretteur, m.* ձանգատ. Շատ ամպարտ. ոխրի. ևոտնա.

Bravamente, *av. bravement.* արամիական. քաջաբար. ոլ-ոլ-ոլ-ոլ. ևն-ոլ-ոլ ևիւ. ևոլ ևի.

Bravâre, *va. braver, menacer.* ապառնալ. ի-ոլ-ոլ-ոլ. արշաւանշել. զ-ոտ-ոլ. Տանդիմանել. ե-ոլ-ոլ ևիւ. ե-ոլ-ոլ-ոլ. ե-ոլ-ոլ ևիւ. ե-ոլ-ոլ ևիւ. ե-ոլ-ոլ ևիւ.

Bravata, *sf. bravade*, f. ապառնալիք. ապառնութիւն. զ-ոտ-ոլ. ե-ոլ-ոլ. ե-ոլ-ոլ.

Bravatório, a, *a. menaçant, e. pl* ապառնալեաց. ապառնալիք. ա-ոլ-ոլ. ե-ոլ-ոլ ևիւ.

Bravázzo, *sm. bretteur, m.* ձանգատ. Շատ ամպարտ. ոլ-ոլ-ոլ. ոլ-ոլ-ոլ.

Braveggiáre, *vn. faire le brave.* խոյանալ. ձանգատել. ևիւ-ոլ-ոլ. ևիւ-ոլ-ոլ ևիւ. ևիւ-ոլ-ոլ ևիւ. ևիւ-ոլ-ոլ ևիւ. ևիւ-ոլ-ոլ ևիւ.

Braveria, *sf. bravoure*, f. 2. *fanfaronnade*, f. ապաքինութիւն. քաջասիրութիւն. 2. մեռապարտանութիւն. ևիւ-ոլ-ոլ. ե-ոլ-ոլ. ևիւ-ոլ-ոլ. ևիւ-ոլ-ոլ. 2. ե-ոլ-ոլ.

Bravo, a, *a. hardi, e. 2. savant, e. brave, courageux, euse.* արի. քաջ. քաջասիրաաարքեղի. Տամարձակ. 2. քաջ. Տարտարապետ. Շինուած. անկեալ գիտուն. ևիւ-ոլ-ոլ. ևիւ-ոլ-ոլ. ևիւ-ոլ-ոլ

Briachézza, *sf.* ivrognerie, f. արբեցութիւն. գինեսիրութիւն. հարբեցութ.

Briaco , a, *a.* ivre. արբեալ. գինեզեհ. հարբեալ.

Briacóne, *sm.* ivrogne, m. գինեմոլ. արբշիռ. հարբեալ. գինեսէր.

Bricca, *sf.* lieu sauvage, escarpé. տեղի խոպանացեալ, ապառաժուտ. առապարք. վէրք վէրս ունեալ տեղ.

Briccola, *sf.* catapulte, f. եղ. խոյ. մանդան. մեքենայ ձիոյ. *c.* թարան. գնդեհարիչ.

Briccolare, *va.* lancer des pierres. արձակել զքարիս մեքենայիւք. գնդեհարիչ իւն ընել սիմահ.

Briccóne, *sm.* coquin, m. *2.* fripon , m. *3.* ձիաւոր. լաթագործ. անառակ. գաւազրկաւոր. խառնաշունդ. *2.* խաբեբայ. նենգաւոր. սուտասէր. խեղճ. խօշրտան. լաւերը. գնչուկ. *2.* հիւնեսիրտ. ֆեհտագործ.

Briccone ggiare, *vn.* vivre en coquin. խառնակիցի կեանս կեալ. անառակութեամբ գնալ. գաւազի յոշիլ. ֆըտեռս ֆեռռտ էչխոնի չուտ. գինու գրկալ. ֆըտեռս ֆեռռտ էչխոնիլեռ խոնարհ. խօշրտանալ.

Briccone ría, *sf.* coquinerie, f. *2.* fourberie, f. անառակութիւն. կեանքիմեղ. *2.* խաբեութիւն. գնչուկութիւն. խօշրտութիւն. լաւերը. *2.* հիւնեսիրտութ.

Bricia,) *sf.* miettes, f. pl. դիմաթ. փշրանք

Briciola,) հնացի. կիսեր. ասէլեը. ֆիշխրիչեր. խոռոչ. ֆիլ.

Brieve, *v.* Breve.

Brievemente, *v.* Brevemente.

Briga, *sf.* chagrin, m. *2.* différent, m. հեգութիւն. վիշտ. տառապանք. ախտառութիւն. *2.* վէճութիւն. բանակռուութիւն. կռգկռիւ. տեղ. գնչուկ. վիլլեռ. ֆիլլեռ. ռեֆլեռ. էչխոնիլեռ. տառապանք. *2.* հնչ. գնչուկ.

Darsi —, *se donner de la peine.* ախտառել. տառապիլ. գնալակիլ. լաւերը.

Brigadière , *sm.* brigadier , m. զօրագլուխ գնդի. զօրագլուխ. գնչուկ. գնչուկ.

Brigante, *a.* intrigant, *e. 2.* industrieux, *se.* կռուասէր. խառնիչ. խաղեցող. կռագործողց. խաղագործիս. *2.* ձեռնասէր. զօրեղ. ջանասէր. ընդհանուր. էչխոնիլեռ. *2.* հնչ. գնչուկ. էչխոնիլեռ. ֆիլլեռ. լաւերը.

Brigantino, *sm.* brigantin, m. սրագ. նաւ. էչխոնիլեռ.

Brigare , *vn.* travailler à , tâcher de qc. չանալ. ձգտիլ. գործ գործել. գչնալ լինել. ֆռռ իչխոնիլ. լաւերը. գնչուկ. գնչուկ.

Brigata. *sf.* société, coterie, f. *2.* brigade, f. *3.* troupe, f. բարեկամութիւն. խումբ. *2.* վաշտ. գունդ. ֆիլլեռ. ֆիլլեռ. ֆիլլեռ. ֆըտեռս. *2.* գնչուկ.

Brigatáccia, *sf.* mauvaise compagnie, f. *2.* troupe mêlée, f. գնչուկ սրանդ չարագ. ֆեհտ ֆիլլեռ. ֆիլլեռ.

Brigatélla, *sf.* petite troupe d'amis, etc., f. *2.* troupe d'ouvriers pour quelque travail. գնչուկ. ֆիլլեռ. ֆիլլեռ. ֆիլլեռ. ֆիլլեռ.

Briglia , *sf.* bride, f. սանձ. եբասանակ. գանգանամանդ. վարպան. չրտչակ. ֆեհ. գնչուկ. ֆռռիչեռ. ֆիլլեռ.

Correre a tutta —, a — sciolta, *courir à bride abattue.* ձիրձակ լինել. ձի տանալ արշաւել. գնչուկ. գնչուկ. ֆռռ. գնչուկ. ֆիլլեռ. ֆըտեռս.

Brigliáje , *sm.* éperonnier, m. գործիչ. վառնասկան սանձագ. լիչեն.

Brigósa, *a.* querelleur, *se.* կռգեցող. կռասարար. ֆըտեռս.

Brillamento , *sm.* splendeur, f. փայլիւն. լոյսն. ֆռռիչեռ.

Brillantáre, *va.* brillanter. անկիւնասարք գործել. գաչամանդաս. անկիւն անկիւնս ընծայել. ֆըտեռս գնչուկ. ֆռռիչեռ. ֆիլլեռ.

Brillánte, *a.* brillant, *e.* փայլուն. գաչագաչուն. չոգաւոր. գաչուած. ֆռռիչեռ. ֆիլլեռ. ֆըտեռս. ֆիլլեռ. ֆիլլեռ.

Brillantúzzo , *a, a.* qui a du brillant. փայլ մի գաչագրած. ֆիլլեռ ֆռռիչեռ. գնչուկ ու գնչուկ.

Brillare, *vn.* briller, reluire. չոգալ. փայլել. փոգիակել. փայփայուել. ֆըտեռս ֆռռիչեռ. ֆիլլեռ. ֆիլլեռ.

— di gioja, *tressaillir de joie.* խայսալ. ցնծալ. ֆըտեռս ֆռռիչեռ. ֆիլլեռ.

— del vino , *pétiller.* ցնցղիքանալ. գաչալ գինով. ֆըտեռս ֆռռիչեռ. ֆիլլեռ.

Brillo, *a, a.* qui est en pointe de vin. գաչալիքանալ ի գինւոյ. ընդ գինիս մեռեալ. գնչուկ. գնչուկ. ֆիլլեռ.

Brina,) *sf.* gelée blanche, f. եղեամն. ֆըռ.

Brinata,) ֆիլլեռ.

Brinato , *a, a.* gris, blanchissant, *e.* պիսակ. գորշ. ֆռռիչեռ. ֆիլլեռ.

Brincoli, *sm. pl.* jetons, m. pl. marques, f. pl. վարդանակք. նշանք ի խաղս. գնչուկ ֆիլլեռ. ֆռռիչեռ.

Brindisi, *sm.* action de boire à la santé, f. բանիւն գինի չարեւ. ողջոյն. ֆռռիչեռ. ֆիլլեռ. ֆիլլեռ.

Far —, porter une santé. բանիւն գինի չարել. ողջոյն. ֆռռիչեռ. ֆիլլեռ.

Brinóso, *a, a.* plein de gelée blanche. լցեալ եղեամբ. ֆըտեռս ֆռռիչեռ. ֆիլլեռ.

Brio, *sm.* bonne grâce, f. *2.* vivacité, f. շնորհք. փայլուն. ֆռռիչեռ. ֆիլլեռ. *2.* կայունութիւն. ֆռռիչեռ. ֆիլլեռ. ֆիլլեռ. ֆիլլեռ. ֆիլլեռ. *2.* ֆռռիչեռ. ֆիլլեռ. ֆիլլեռ. ֆիլլեռ. ֆիլլեռ.

Briónia, *sf.* brion, m. *Stadium. Swarog.* ֆռռիչեռ.

Briosetto, *a, a.* un peu gai, *e.* փոքր մի զուարճ. կայուն. ֆիլլեռ. ֆիլլեռ. ֆիլլեռ.

Brióso, *a, a.* de bon air, vif, *ve.* կայուն. ֆռռիչեռ. ֆիլլեռ. ֆիլլեռ. ֆիլլեռ. ֆիլլեռ.

Brivido, *sm.* froid aigu, m. *2.* frisson, m. սառամանիք. ցրտ սառամի. *2.* դողալիս. սարսուռ. *3.* ֆռռիչեռ. *2.* ֆիլլեռ.

Brivilegiare, *va.* privilégier, *accorder.* ֆիլլեռ. ֆիլլեռ. ֆիլլեռ. ֆիլլեռ. ֆիլլեռ.

Brivilégio, *sm.* privilège, m. ֆռռիչեռ. ֆիլլեռ. ֆիլլեռ. ֆիլլեռ.

Brizzolato, *a, a.* tacheté de blanc et de noir. պիսակ. գորշ. խայսաբաբոս. ֆըտեռս. ֆիլլեռ. ֆռռիչեռ.

Brizzolatura, *sf.* moucheture, f. խայսագործ.

խոյասպրդման միջոց. բրծ. պիտակ. Եզուբեր. ապեռանքի. պեռնեկ.

Brobbio, *sm.* *opprobre*, m. նախատինք. ի՛ն ընդունիլ. Եզուբեր. ապեռ.

Brobbióso, a, a. *ignominieux, se.* ի՛ն ընդունող. ապեռական.

Brócca, *sf.* *broc*, m. *cruche*, f. սափոր կամ. ի՛ն տալով. պեռոն. գաւաթ.

Broccata, *sf.* *rencontre, bataille*, f. պատահելի. բախտ. մարտ. խառնադաշ հակառակութ. օգուտ. ապրանք. պեռնեկ.

Broccáto, *sm.* *palissade*, f. 2. *brocart*, m. պատնէշ. 2. անհնձուած. ճանճատ գիպակ. գիպապատ պատմուճան. անկիան. ճանճ. գառնատխտ. պեռնեկ. լարատիպ. 2. պեռ. Եզուբոտ. Եզուբոտիլ.

— a, a. *chamarré, e.* ճանճատ. անկիանգործ. ոսկեհնձած. գոյնզգոյն.

Brocchiere, } *sm.* *petit bouclier*, m. վահան.
Brocchiero, }

Brócco, *sm.* *rejeton, tendron*, m. 2. *nœud*, m. խառնուրդ բոլորշ. 2. գանգուրք. կապ. Ճանդ ոյզ. ի՛ն. 2. պեռնեկ. պեռնեկ.

Bróccoli, *sm.* *brocoli*, m. պտիղ կաղամբ. պեռ պեռ եւ ի՛ն ընձաղ.

Bróccolo, *sm.* *brocoli*, m. 2. *rejeton*, m. պտիղ կաղամբ. 2. բոլորշ. պեռ պեռ եւ ի՛ն ընձաղ. 2. ի՛ն.

Broccolóso, } a, a. *noueux, se.* ոյզոտ.
Broccóso, } կաղեալ. պեռնեկ. պեռ.
Broccúto, } ն ընձեալ.

Bróda, *sf.* *bouillon*, m. 2. *boue*, f. սրպատական. 2. ակն. մատ. սիրտ. ի՛ն ապուր. 2. ընձաղ. պռինձ. պեռնեկ.

Brodájo, } *sm.* *qui aime le bouillon, etc.*
Brodajuólo, } *sm.* *qui aime le bouillon, etc.* ապուր սիրող կամ ուտող. ի՛ն ապուրասէր.

Brodettáto, a, a. *cuit dans le bouillon.* եփեալ սրպատական. ի՛ն ապուրով եփած.

Brodétto, *sm.* *bouillon*, m. սրպատական. ի՛ն ապուր.

Brodiglia, *sf.* *bourbe*, f. սիրտ. ընձաղ.

Brodo, *sm.* *bouillon*, m. սրպատական. * մսի ջուր. * խաշու. ի՛ն ապուր. Եզուբոտ.

Brodoloso, a, a. *sale, graisse, e, malpropre.* ապականի. գազիր. պեռնեկ. Եզուբոտ.

Brodóso, a, a. *plein de bouillon.* լի սրպատական. ի՛ն ապուրով.

Broglíare, *va.* *se soulever.* խռովել. ապստամբել. Եզուբոտիլ ընձաղ. ալ ի՛ն ընձաղ.

Bróglio, *sm.* *soulèvement*, m. խռովութիւն. ընձաղ. Եզուբոտիլ.

Bróla, *sm.* *guirlande*, f. 2. *jardin, potager*, m. պատկ. 2. պարտէզ. ի՛ն. 2. պեռնեկ. պեռնեկ.

Bróncio, *sm.* *colère*, f. *fondement* խիտն. բարկութիւն. պեռնեկ. պեռնեկ.

Pigliare il —, *se fâcher, se piquer.* խռովել. զայրանալ. պեռնեկ ընձաղ. պեռնեկ.

Bróncо, *sm.* *tronc*, m. բուն. կաղ. պեռ. ի՛ն. խառնուրդ.

Bronconnáccio, *sm.* *gros tronc*, m. կաղ մեծ. խոյ պեռնեկ.

Broncóne, *sm.* *gros tronc*, m. 2. *échalas*, m. սառատ կաղ. ծառայ. 2. ձող. մուխ արմի. * խեղակ. Եզուբ պեռնեկ. 2. ձեղէն. պոստ. ասէ Եզուբոտ.

Brontoláre, *va.* *murmurer, barboter, bougonner.* բրմի ընձիլ. չընդնիլ. գընձիլ. պեռնեկ.

Brontolío, *sm.* *murmure*, m. բրմի ընձիւն. չընդնիլ. պեռնեկ.

Bronzíno, a, a. *hâlé, e.* սրեւակերպեալ. ապեռակերպ. ի՛ն խառնեալ. Եզուբոտեալ.

Bronzista, *sm.* *fondeur*, m. *statuaire.* պեռնեկի.

Brónzo, *sm.* *bronze*, m. պղնձի պղինձ. ի՛ն.

Brú, *sm.* *brou*, m. գոյար կեղեւ. ընկոյզի. * բուռնակ. Ճենէ. Եզուբոտ.

Brucáre, *va.* *effeuiller.* 2. *écorcher.* տերեւ. ասեղ. ասձեւ. ի՛ն տերեւել. գանել. 2. կեղեւել. Եզուբոտ. Եզուբոտ. Եզուբ. 2. Եզուբոտ. Եզուբոտ. Եզուբոտ.

Bruciáre, *va.* *brûler.* պրել. կիզանել. Եզուբոտ.

Bruciata, *sf.* *marrons rôtis*, m. pl. չագանակ խորովեալ. պեռնեկ պեռ.

Bruciatájo, *sm.* *marchand de marrons*, m. վաճառող չագանակի խորովելոյ. պեռնեկ պեռ. ասեղ. պեռնեկ պեռ.

Bruciaticcio, a, a. *grillé, e.* խորովեալ. պեռ. ձուլ. ի՛ն. Եզուբոտ.

Bruciato, a, a. *châtain, e.* չիկագոյն. ի գոյն չագանակի. մեսի խառնեալ. պեռնեկ բեռնի. Եզուբ Եզուբոտ.

Brúcio, *sm.* *chenille*, f. *fourmi* ասձեւ Տագ. Բերնել. ասել Եզուբոտ.

Bruciolato, a, a. *rongé des chenilles.* կրծեալ ի մրմիջէ. բաղաձեալ. բաղաձելոյ. Տրձնկեր. Բերնելոյն. ասել Եզուբոտ. Եզուբոտ. Եզուբոտ.

Brúciolo, *sm.* *copeau*, m. 2. *chenille*, f. ասձեւ. 2. մրմիջ. Եզուբ. 2. Բերնել. ասել Եզուբոտ.

Brucióre, *sm.* *cuisson*, f. սրատեղի. կիզանելի. Եզուբոտ. Եզուբոտ.

Brúco, *sm.* *chenille*, f. 2. *signet*, m. խառնիճ. Տրձնակ. մրմիջ. երեւիլ. 2. Եզուբոտ. ալ ի Տղան գրոց. Բերնել. (Բերնել). Եզուբոտ. 2. ընձաղ նիւնեալ. Եզուբոտ.

— a, a. *dégueniller, e.* պատառատած գգեստով. ցիգոտատար. Եզուբ պեռ. Եզուբոտ. Եզուբոտ. Եզուբոտ.

Bruíre, *va.* *murmurer.* խռովիլ. Տիւղ (ապրանքի). (Եզուբ) Եզուբոտ.

Brulicáme, *sm.* *source*, f. սիւն սպրիր. պեռ. Եզուբոտ. ասիւ. Եզուբոտ.

Brulichío, *sm.* *bourdonnement*, m. 2. *mouvement d'entrailles*, m. բզզիլ. 2. չարժումն պրանց. Եզուբոտ. 2. Եզուբոտ Եզուբոտ. պեռ. Եզուբոտ Եզուբոտ.

Brullamente, *av.* *pauvrement.* ապրատապ. ի՛ն. Եզուբոտ.

Brullicáre, *va.* *agiter.* չարժել. Եզուբոտ Եզուբոտ.

Brúllo, a, a. *dégueniller, e.* պատառատած գգեստով. ցիգոտատար. Եզուբ պեռ. Եզուբոտ. Եզուբոտ. Եզուբոտ.

Brulotto, *sm.* *brûlot*, m. Տրձիկ նաւ. Եզուբոտ.

Brúma, *sf. le milieu de l'hiver,* m. 2. *mousse des navires,* f. *սառնամանիք.* 2. *մանր ցուռ. ծուռ էգ. ծուռ ցրմուռ.* 2. *կծիկ խոտանոթ.*

Brumále, *a. brumal, e. d'hiver.* *Ձմեռային. Ձմեռայնի. Ձմեռամուտ. Ձմեռ վերաբերեալ.*

Brunazzo, *(a, a. un peu brun, e. dyrp մի*

Brunétto, *(ետ. Խաղողի.*

Brunézza, *sf. couleur brune, f. թոսա գոյն. թոսութիւն. Խաղողի գոյն. Ձիու գոյն.*

Brunire, *va. polir, lisser. յղկել. կռկռել. ապաղկել. ապաղ տալ. կնճիռ. կերտահարմամբ. Ճկուռնցնել. Ճկուռ վերացնել.*

Brunitójo, *sm. brunissoir, lissoir, polissoir,* m. *ապաղկիչ. վայելցուցիչ գործիք. Ճարահարուռ. Ճկուռ վերացուցիչ գործիք.*

Brunitóre; *sm. brunisseur,* m. *յղկիչ. վայելցուցիչ. Ճկուռ. Ճկուռնիչ. կերտահարիչ.*

Brunitúra, *sf. brunissage,* m. *յղկիչեն. Ճկուռ.*

Brúno, *sm. deuil, habit de deuil,* m. 2. *couleur brune, f. թոսա. Հանդերձ սգոյ. 2. թոսութիւն. թոսա գոյն. Խոս. Խաղող. Գոյն ձիոյ. Ձիու գոյն. 2. Խոհրէից.*

Essere a —, *être en deuil. ի թոսա հանդերձ. Խոս ըլլալ. Խոսս կրելոյ. Ձիոյ գոյն ըլլալ.*

—a, *a. brun, noir, e. թոսա. Նռնոտ. սգաւոր. 2. խաղաքարեր. սեաւոր. Խոսկոր. Գոյն ձիոյ. Ձիու գոյն. 2. Գոյնոտ.*

Brunózzo, *a, a. moricaud, e. ծոսա. Խոսկոր.*

Bruscamente, *av. brusquement. խառն. չիանպատրաստ. խառնակի՛ւսոյ. զայրագին. Ճերմկեան ելե. Խորհուրդ ելե. Խելք կորնչելե.*

Bruscare, *va. émonder. յատանել. յատաւել. զատահատել.*

Bruschétto *, a, a. aigrelet, te. փոքր մի թթու. թթուաւեղ. Եուչեղ. Ճիր ու չիրչ. Ճերմկեան.*

Bruschézza, *sf. aigreur, f. 2. grossièreté,* f. *գաժանութիւն. կծուռնութիւն. 2. տմարդութիւն. չիրչեղութիւն. Ճերմկեան ելե. 2. Խորհուրդ ելե. Խելք կորնչելե.*

Brúsco, *a, a. aigre, âpre. 2. sévère, brusque. գաժան. բարկ. կծուռ. 2. խիստ. գաժան. չիրչ. տարե. Ճերմկ. Եուչ. 2. Ճիր.*

Far viso —, *faire mauvaise mine. խոժոռել. խոժոռադէմ երեւալ. Ճակիր. պատռալ. * մարդոյ գնել. Եչերնիչ ելե.*

Brusculino, *sm. petit fétu,* m. 2. *faute légère, f. չիր. փոքրիկ. ուղղ. 2. ի՛նչ ելե իսիլ. Ճիր. Եչերնիչ. Ճչ. տանան Եչերնիչ. 2. Խոչիչ ի՛նչ ելե.*

Brúscolo, *sm. brin de paille, fétu,* m. 2. *faute, tache, f. կրկնատ. չիղ. ուղղ. 2. բիծ. պատռ. ի՛նչ ելե իսիլ. Եչերնիչ. Ճչ. տանան Եչերնիչ. 2. Եչերնիչ. Խոչիչ. Գոյնոտութիւն.*

Brustoláre, *va. rôtir. խորովել. կրակիւ պատրաստել. Գոյնոտութիւն. Եչերնիչել.*

Brutále, *a. brutal, e. անասնական. գազանական. վայրենական. Հոգեվնաս. Խոսոտ.*

Brutalità, *sf. brutalité,* f. *անասնութիւն. գազանութիւն. Հոգեվնասութիւն. Խոսոտութիւն. Հոգեվնաս ելե.*

Brutalmente, *av. brutalement. անասնապէս. գազանապէս. քան օրինի անասնոց. Հոգեվնաս. Հոգեվնաս ելով.*

Bruteggiáre, *vn. brutaliser. գործ գանանոյ գործել. Հոգեվնաչէ ելիլ.*

Brúto, *sm. brute,* f. *անասուն. հրէշ. գազան. Հոգեվնաս. Ոչ հինի.*

Bruttaménte, *av. honteusement, lâchement. անօրինաբար. անարգաբար. չարաչար. խայտառակութեամբ. բո՛ւռ-բո՛ւռ ելով. թերանալի ելե. Ֆոռելեն.*

Bruttaménto, *sm. ordure, saleté,* f. *պատրաստութիւն. պղծութիւն. գազանութիւն. գազանական. Ֆոռելեն. Ֆոռելեն ելե.*

Bruttáre, *va. salir. պատկել. գազազանել. չարաչել. պղծել. * մարդոյ. Ֆոռելեն. Ֆոռելեցնել. Ֆոռելեն. Ֆոռելեցնել. Ֆոռելեն. Ֆոռելեցնել

Bucaccia, *sf.* *grand trou*, m. Մակ ՄՏ. Տեղագ. Խոր, գետնափոս։

Bucare, *va.* *percer*, *trouer.* Ծակել. Ծակատել. Ծակոտել. Ծակել. Ծակոտ. Ծակոտել. Ծակոտ. Ծակոտել. Ծակոտ. Ծակոտ

սուտ սակէ· սակէ· պէպէ· 2· խոտն պէսէ· էնթէ·։

Bugiétta, *sf.* *léger mensonge*, m. թէհթէ. սուտ· պ՚սէ·, խոտիկ խօսէն·։

Bugigátto, ȝ *sm. petit trou*, m. *cachette* f.

Bugigáttolo, ȝ *Dim.* Տէբ՚ս· սոր· խորշ· թհա-քքսաց· գրպանիկ· պէպէ· գոռոզ· ինչէն էնթէ՚։

Búgio, *sm. trou, creux*, m. *Dim.* Տէբ՚ս· խորշ· պէպէ· գոռոզ·։

Bugiône, *sm. grand mensonge*, m. սուտ մեծ, անշարին· պ՚սէ՚ս խոտ· ենչ խօսէն·։

Bugliáre, *vn. s'ameuter, en venir aux mains.* յապատամարտիթհէն մտաքէթել· կռանել· գեօշ-ջան· ձիւնին ծօծրատ· պէօյնէ՚ս էնթէ՚։

Bugliône, *sm. fatras, amas confus*, m. խառն կոյտ· չէզմ ապդի ապդի գուգնաթակ իրաց· իէն խօտոտ տեղ իշէ՚ս էնթէ· գօրմօճուշէ պէպէ՚։

Buglóssa, *sf. buglosse*, f. գազպիկուր· * ե-գնաքգու· լեռնային· պէպէ· (լեռնին պէպէ խօտոտ տեղ)։

Búgno, *sm. ruche*, f. *étagère*, m. որ՚ ծ՚ղնէ՚։

Bugnóla, *sf. panier de paille*, m. կոյտվ· պէպէ՚։

Esser in —, *monter en colère.* ցասնալ· ե-ծօթլնէ պէպէ՚։

Bugnolétta, ȝ *sf. corbeille*, f. կոյտվ փոքրիկ·

Bugnolina, ȝ պէպէ՚ս փոքր՚։

Bugráne, *sf. bougran*, m. կտաւ ինչ տանուն· պէր նէվ գ՚ապէնէլ պ՚ես՚։

Bujaccio, *sm. grande obscurité*, f. խառնաթանիկ· պէպէ՚ս գօրմէնէ՚։

Buíccio, a, *a. un peu obscur*, e. փոքր մի խառնաթին· պ՚ատ· պէր ես գ՚օրմէնէ՚։

Bújo, *sm. obscurité*, f. խառնաթ· մութի· պղջամբպղ· յնատնտես գ՚· գօրմէնէ՚ պ՚ես՚։

Al —, *dans l'obscurité, dans les ténèbres.* ի խառնաթի· ի մթնին· գ՚օրմէնէ՚ պ՚ես՚։

Farsi —, *commencer à se faire nuit.* խա-ւարել· սոթասանել· աւուրն· ի վերայ հա-ասնել· գ՚եչերոյ· գ՚օրմէնէ՚ գ՚ես՚-ծաճ· ինձկնէ՚ս՚։

— a, *a. ténébreux, se. obscur, e* պղջամբպղ-ջին· խառնաթնին· մթնին· մ՚ապ· մառա-գապատ· 2· խորին· գ՚ժ-ապրնաց· գ՚օրմէ՚ս էնթէ՚ պ՚ատ՚ես՚ գ՚ս՚ս՚ն՚· ինչէն· ինչէն· 2· ե՚ն՚ն՚։

Búlbo, *sm. oignon*, m. *bulbe*, f. սոխ· կոմ-ղէկ· * կապարպն· ծ՚ղն՚· ե՚ն՚ն՚ ծ՚ղն՚։

Bulbóso, a, *bulbeux, se.* պր կոմղէկ էն՚ ծ՚ղն՚ն՚։

Bulésia, *sf.* ȝ *boulet à la jambe du cheval*, m.

Bulésio, *sm.* ȝ *cet usage très-ancien. Il consiste à lier ensemble les deux jambes de devant du cheval, pour l'empêcher de courir.* որ՚ ձ՚ս՚ս՚ն՚ էնթէ՚ ե՚ն՚ն՚ ձ՚ս՚ս՚ն՚ ձ՚ս՚ս՚ն՚ ձ՚ս՚ս

Burbanzière, } *sm. vantard*, m. Գոպրա- պար-
Burbanziero, } ձակ. Հաղթա- ֆեղնախօսիկ :
Burbanzosamente, *av. superbement*. ամբար-
ատանութիւնամբ. ղրօքրար, ինֆըր ելէ :
Burbanzóso, a, *a. vain, e. orgueilleux, se. hautain*, *e.* Գոպրա- ամբարատանու. ամբար-
Ցատ. Հաղթա- ֆեղ- ղրօքրար. պրոֆե-
ֆեղդիլ :
Burbera, *sf.* moulinet, m. գուգան ֆեռանդ-
ֆեղ- գըմռըղ-ղը :
Burbero, a, *a. bourru, e. fond noanmoins*. ֆեղ-
ֆեղ- ֆեղ-ֆեղ- ռոճկ. - ռոռ-ռոռ-ղը :
Burchia (andar alla), *vn. dérober les pen-sées, etc. des autres*. անձին ակռայնանել
գայրոց գիտալ ; Ցարաքոտ ֆեղ ֆեղ ... ֆոքել. Ցայրել ֆեղ ֆեղ- ղրօքրար ըստ ֆեղ-
ֆեղ ֆեղ- ֆեղ- ֆեղ- ինֆըր :
Burchiello, *sm.* dim. *petit bateau*, m. մա-
կոյկ- Նաւակիկ. ֆեղ-ֆեղ- ֆեղ- :
Burchio, *sm. barque*, f. Նաւակիկ. Նաւակ.
ֆեղ-ղ :
Büre, *sm.* manche de charrue, m. մանճ. ---
ֆեղ- ռըճ- :
Burello, *sm. gros drap à vil prix*, m. ֆոս-
ղար կտաւ. ատաճ. ֆեղ- ֆեղ- ռոռ- :
Burgrávio, *sm. burgrave, gouverneur*, m.
քաղաքապետ (ի գերմանացոց ազնուական).
(Ընտ՝ֆեղ-ռոռ-ռոռ) ինֆեղ- ռոռ- ղը. ֆեղ- ֆեղ-
ֆեղ-ռոռ- :
Buriana, *sf.* ouragan, m. մրրիկ. փոթորիկ.
ֆ- ղ- ֆեղ-ռոռ- :
Buriásso, *sm.* (araldo) *héraut*, m. քա-
զաղ. Տրեխտակ ֆաղաղաձի եան. ռոռ-ռոռ ելէ
ֆեղ- :
Burla, *sf. plaisanterie, niche*, f. ֆեղ գիտաս-
կութիւն. ֆաղ. Տաղ. Տաղտանաւ բանիր.
ֆաղտ. եւ Տաղտ. բանիր. ռոռ- ռոռ ելէ :
Burlare, *va.* vn. *badiner, plaisanter*. ֆաս-
ղալ. Կատակիլ. ֆաղալ բանս ֆաձել. Տաղտ.
ֆաղ. առնել. ապտակել. ռոռ- ռոռ ելէ ֆեղ-
ֆե- ֆեղ ֆեղ ֆեղ- ֆեղ- ինֆըր :
Burlarsi, *vp. se moquer*. Տաղ առնել. Ծի-
Տաղել. ապշտաղել. Տաղտան ինֆեղ. ֆոր-
ռոռ- ֆեղ ֆեղ ֆեղ ֆեղ- :
Burlatóre, *sm. rieur, railleur*, m. Տաղտա-
Տու. Կատակ. ֆեղդիլ. Տաղտ. ապտակող.
ռոռ- ֆեղ- ռոռ ելէ Տաղ. Տաղտան ֆեղ :
Burlescamente, *av. burlesquement, en plai-santant*. ֆաղ ֆաղ. Տաղտանաւ ֆեղդիլ. ֆեղդ-
Կատակ ֆեղդիլ Տաղ. ռոռ- ֆեղ ելէ ռոռ- ինֆեղ :
Burlesco, a, *a. burlesque*. Կատակ. Տաղտա-
Տու. ֆեղդիլ Կատակ. Տաղ. ֆաղ Տաղտան
(բառիչ ռոռ- ռոռ- ռոռ ելէ Տաղ. ֆեղ- ռոռ- ռոռ
ինֆեղ ելէ :
Burletta, *sf. opéra-bouffon*, m. գուսանա-
կան երգ. գուսանական ֆեղ- ռոռ- ռոռ ելէ ֆեղ-
ֆեղ- ռոռ- ռոռ :
Burlevole, a. *méprisable*. Տաղտալից. պատ-
ժելի. ֆեղ- ռոռ- ռոռ ելէ ֆեղ- ռոռ- ռոռ ելէ
ֆեղ- ռոռ- ռոռ :
Burlone, *sm. railleur*, m. պատժող. ռոռ-
Տար. ֆեղ- ռոռ- ռոռ ելէ ֆեղ- ռոռ- ռոռ :
Burrasca, *sf. tempête*, f. ouragan, m. մրր-
իկ. փոթորիկ. ֆեղ- ռոռ- ռոռ ելէ ֆեղ- ռոռ- ռոռ :
Burrascóso, a, *a. orageux, se*. մրրկային.
ֆեղ- ռոռ- ռոռ ելէ ֆեղ- ռոռ- ռոռ :
Burrattáre, *va. discuter, débattre*. քննել.
Տեսաղաձել. ֆեղ ֆեղ ռոռ- ռոռ ելէ ֆեղ- ռոռ- ռոռ :
— *la farina, passer la farine par le blu-teau ou par l'étamine, bluter*. մաղել ա-
լիւրը. ռոռ ֆեղ ռոռ- ռոռ :
Burro, *sm. beurre*, m. կոպ. եւդ. * կարագ.
ֆեղ- ռոռ- ռոռ ելէ ֆեղ- ռոռ- ռոռ :
Burroncéllo, *sm. ravin*, m. ձորակաձիք.
ռոռ- ռոռ ելէ ֆեղ- ռոռ- ռոռ ելէ ֆեղ- ռոռ- ռոռ :
Burróne, *sm. précipice*, m. գայ. վախ. գայ-
գահաձակ. ֆոր. ֆեղ- ռոռ- ռոռ ելէ ֆեղ- ռոռ- ռոռ :
Burróso, a, *a. plein de beurre*. լի կո-
գով. ֆեղ ֆեղ ռոռ- ռոռ ելէ :
Busbaccáre, *va. duper, tromper*. ֆոքել.
պատել. գաձել ռոռ- ռոռ ելէ ֆեղ- ռոռ- ռոռ ելէ ֆեղ- ռոռ- ռոռ :
Busbaccheria, *sf. tricherie, duperie*, f. ֆոք-
ելութիւն. Նենգ. գաձ- ռոռ ելէ ֆեղ- ռոռ- ռոռ :
Busbácco, } *sm. trompeur*, m. ֆոքելոյց.
Busbaccóne, } գաձաձան. ֆոքաձան. ռոռ-
ռոռ ելէ. ֆեղ-ռոռ- ֆեղ-ռոռ-ռոռ :
Busberia, *sf. tricherie*, f. Նենգ. պատաձք-
ռոռ ելէ ֆեղ- ռոռ- ռոռ :
Búsca, *sf. recherche*, f. ֆոյզ եւ ֆնդիր-
ռոռ-ռոռ :
Andare in —, *chercher, tâcher d'obtenir par adresse*. ի ֆոյզ եւ ի ֆնդիր լինել.
ֆնդրել. ռոռ-ռոռ ելէ ռոռ- ռոռ ելէ ֆեղ- ռոռ- ռոռ :
Buscacchiare, *va. procurer, avoir quelque chose par ruse*. Տալիճ պիճել. պատճիլ.
ի բաւն առնուլ. ֆնդրանել. ֆեղ ֆեղ ֆեղ ելէ
ինֆեղ ելէ :
Buscalfana, *sf. haridelle, f. mauvais cheval*, m. գրասա անպիտան, փտաս. ելէ ռոռ-ռոռ ելէ ֆեղ-
ռոռ-ռոռ ռոռ-ռոռ :
Buscáre, *va. chercher, obtenir une chose par adresse, escroquer*. ֆնդրել. ի ֆնդիր
լինել. Տալիճ պիճել. պատճիլ. Տիաբիլ ֆ
ֆնդրանել. գողանալ. Տաճանել. ռոռ-ռոռ ֆեղ ֆեղ ֆեղ ելէ ֆեղ- ռոռ- ռոռ ելէ ֆեղ- ռոռ- ռոռ :
Buscatóre, *sm. chercheur*, m. ֆնդրող. ֆոք-
գրող. ռոռ-ռոռ ելէ ֆեղ- ռոռ- ռոռ ելէ ֆեղ- ռոռ- ռոռ :
Buschétte, *sf. pl.* (gioco de' fanciulli) *la courte paille*, f. ֆաղ ֆին մանկապ. ռոռ
ֆեղ ելէ ֆեղ- ռոռ- ռոռ :
Busciòne, *sm. buisson*, m. *2. ravin, préci-pice*, m. ֆեղ ռոռ ռոռ. Տաղաղ. *2. ֆոռաղ ֆ-
վախ. գահաձակ. ելէ ռոռ ելէ ռոռ ելէ ռոռ ելէ
2. ֆեղ- ռոռ- ռոռ ելէ ֆեղ- ռոռ- ռոռ ելէ ֆեղ- ռոռ- ռոռ :
Büsco, *sm. brin de paille*, m. չիղ. ուղղ.
ֆեղ ելէ ֆեղ- ռոռ- ռոռ ելէ ֆեղ- ռոռ- ռոռ :
Busécchia, *sf.* } *les intestins*, m. pl. ռոռ-
Busecchióne, *sm.* } ֆնդրելոյ. ռոռ-ռոռ ելէ ֆեղ- ռոռ- ռոռ :
Büso, a, *a. vide, percé, e.* գատարի. ծա-
կեալ. ծակ. ռոռ. ռոռ ելէ :
Büssa, *sf. chagrin*, m. *fatigue*, f. վիշտ.
Նեղութիւն. տառապանք. ազնաստութիւն.
ռոռ- ռոռ ելէ ֆեղ- ռոռ- ռոռ ելէ ֆեղ- ռոռ- ռոռ :
Bussamento, *sm. choc, coup*, m. Տարուած.
Տարուելի. բախումն. ելէ ելէ ելէ ֆեղ- ռոռ- ռոռ :
Bussare, *va. heurter, battre, frapper*. Տաք-
կանել, բախել (գրչատն). ելէ ֆեղ- ռոռ- ռոռ ելէ
ֆեղ- ռոռ- ռոռ ելէ ֆեղ- ռոռ- ռոռ ելէ ֆեղ- ռոռ- ռոռ
ինֆեղ ելէ :
Bussatóre, *sm. qui frappe*. բախող. ելէ ֆեղ-
ռոռ- ռոռ ելէ ֆեղ- ռոռ- ռոռ :

Büsse, *sf. pl. coups*, m. pl. հարուած. զանազան. տեսակ. տայտ.

Büssola, *sf. boussole*, f. *compas*, m. կողմնացոյց. * կողմնացոյց. ֆաւսոլա.

Perdere la —, *perdre la tramontane.* ապշահարել միտքը. վհատել. չիմանալ. ֆաւսոլան կորցրած. լաւրերի ընկնել.

Büsta, *sf. étui*, m. պատեանը. սուսի. ֆուտրա. ֆաս. փորձ. ճանապարհ.

Bustäccio, *sm. gros vilain buste*, m. անշնորհք մանրի. մարմին. խոշոր կերտուածք.

Büsto, *sm. buste*, m. 3. *corps de jupe*, m. բան մարմնոյ. մանրի. մարմին սանդիս. 2. կնոջ արդանդ. անդրի. * կրասդան. 3. կամ արկանդի ի վերայ յանկոյս. կերտուածք. 2. ներքնի հագուստ տղամարդոց. ծոցակալ. 3. կերտուածք. ֆուտրա. ֆաս.

Butirro, *sm. beurre*, m. կագի. եղ. * կաթագ. իւղի հաց.

Buttägra, *sf. boutargue*, f. կիթի ձկան. ձուկան ազնեալ ապխտուած. * ձկնկիթի. պատրաստուած.

Buttäre, *va. faire sortir. 2. jeter.* հանել արտաքս. 2. բնկենալ. արկանել. ձգել. արձակել. տեսրէ ընտրուած. 2. ուժով. պարտադրած.

Büttero, *sm. marque de la petite vérole*, f. *2. gardien de chevaux*, m. ապի. բիծ. արան. սխալ. 2. ձիապետ. վարուանդապան. կերտ. պետ. կերտէ պղտորած. ներքեւի. ձիապան.

Butteräto, *a. picoté de petite vérole.* ծակոտած. ապիով. * ապիոտած. * ծագկատեալ. կերտէ պղտորած.

Buzzicäre, *vn. se remuer doucement.* շարժել. մեղմով. խլտալ. * ծածկած ձայնալ. շշնջալ.

Buzzicchéllo, *sm. bruit sourd*, m. շշնջիւն.

Buzzicchio, *sm.* շշնջիւն. ճիչ կերտուած. ձգտուած.

Büzzo, *sm. ventre*, m. *2. peloton*, m. *petite*, f. որովայն. փոր. 2. աման ապագայ. * ապերջոյ. փոք. պոտ. կերտ. 2. կերտիկ.

Buzzône, *sm. ventru*, m. որ մեծ է որովայնն. յոյր. ուռացեալ. թանձրամիս. կերտ. փորնը պետուած. պետուած փորկոր. կերտոտ.

C.

C, *sm.* terza lettera dell' alfabeto, e la seconda delle consonanti.

— Numero romano, cento, *cent.* Շ. հարիւր.

Ca, *sf. maison*, f. տուն. եկ.

Cábala, *sf. cabale*, f. սրբազանութիւն ինչ Հրէից գիտութեանն աստուածեղէն գրոց. գաղտնի աստուածութիւն. 2. զուարճութիւն ի մեռն խաղոց. պատիր սրուեանս ընդ պատիւոյ. * վիպասպարեակ. 3. գաղտի ժողով. միաբանութիւն. խառն. գաւազանութիւն. սիրոյն հետեւութեան հանոյ. կերտ. 2. խորհուրդ. գործ. պետ. 3. կերտ. ինչ. տղայ կերտ. կերտիկ.

Cabalista, *sm. cabaliste*, m. միջամուխ գաղտնի աստուածութեանց (Հրէից). որ բան հրէից սրբազանութեան գաղտնի գիտէ. * կերտիկ. կերտ. կերտիկ.

Cabalístico, a, *a. cabalistique.* գաղտնաբար. գաղտնի. գաղտնի գործ. գաղտնի գործ. կերտ. կերտիկ.

Cabbattäggio, *sm. cabotage*, m. նաւարկութեան առ ափամբ. կերտ. կերտ.

Cabbáttolo, *sf. pl. caresses*, *cajoteries*, f. pl. զգուանքներ. առ ականապատանութիւն. * յոյզ. զգուանքներ. կերտ. կերտ. կերտ. կերտիկ.

Cacacciáno, *sm. poltron*, m. վատ. վատասիրտ. երկչոտ. * ծոյլ. կերտ.

Cacafrétta, *sm. homme inquiet, trouble*, m. անհանգիստ. խռովայոյզ. բռնակոծ. պետ.

Cacajuóla, *sf. cours de ventre*, m. թանձր. հոսուն. փորկապ. կերտ.

Cacapensiéri, *sm. homme difficultueux*, m. գժտասիրտ. գժտասրտասան. հակասող. ուշաձ. կերտիկ. կերտ. կերտիկ. կերտ.

Cacáre, *va. vn. aller à la selle.* բնկենալ. գալ. նստել ի պէտս. փորի հոգիներ կրնալ.

Cacársi sotto, *fig. avoir peur.* երկնչել. գաղի հարկանել. ծծծել.

Cacasángue, *sm. dysenterie*, f. թանձր. կոշ. փոս պորտի.

Cacasódo, *sm.* iron. *grave comme un Espagnol. ծանր բարոյ. հանգարտ. գոհ յոյժ. ոչ ըստ պատշաճ.*

Cacastécchi, *sm. ladre*, m. *2. vilain*, m. *avare*, m. կծծի. սիրգ. 2. չխնայող. սիմոր. նուաբ. կերտ. 2. խորհուրդ. հետոյ.

Cacáta, *sf. cacade*, f. *2. insucces*, m. բնկենալն գայթ. նստելն ի պէտս. 2. յաջողութիւն. յաղողութիւն. փոքր հոգիներ կրնալ. 2. ինքնասէրն. բոսն. կերտ կերտիկ. պետ. կերտիկ.

Cacatamènte, *av. lentement et mal.* ծգտիմ եւ չարաչար. կերտ կերտ հեր ֆեռ.

Cacatéssa, *sf. méchante femme*, f. կին չարֆեռ փորկոր.

Cacatójo, *sm. garde-robe*, f. ձեռնոց. գարշելիք. * պղտորեալ պոտ խզան. կերտիկ.

Cacatúra, *sf. action d'aller à la selle*, f. նստելն ի պէտս. փորի հոգիներ կրնալ.

Cacazibétto, *sm. poupin*, m. պզնոզ. պատանոզ. կերտիկ. պետ.

Cacca, *sf. caca, excrément*, m. պղտ. կղդկղանք. կերտ.

— d'occhi, *chassie*, f. բիծ. մէջ պղտ. կերտ.

Caccabaldóne, *sf. pl. cajoteries*, f. pl. զգուարանք. առ ականապատանութիւն. * յոյզ. զգուանքներ. կերտ. կերտիկ. կերտ.

Far —, *mignarder.* զգուել. փաղաքշել. * յոյզ զգուանքներ. կերտիկ. կերտ. կերտիկ.

Caccáo, *sm. cacao*, m. *2. cacoyer*, m. հընդկի ծառ. 2. հնդկի պղի. փորձոտ. 2. փորձոտ պտուղ.

Caccháttola, *sf. petit pain*, m. հաց փոքրիկ. պանակ. պետ կերտիկ. ծծծանոտ.

Cácchio, *sm.* *burgeon de la vigne*, m. *աչք, պաուկ որձոյ.* -ոմ Լեռչ.

Cacchióne, *sm.* *œufs de mouche, d'abeille*, m. pl. *Ձուք, Ձագք ճանձիից, մեղուից. որդն.* *Ծնուտկ. (-ինե) Հոմնոյրոմ. Լուկ.

Càccia, *sf.* *chasse*, f. *որս. որսորդութիւն. 2. որս. երէ. Նախնիքդ որսոց անասուն որսացեալ. 3. որսորդ. պատակաիք. կազմածք որսոյ. 4. որսոց տեղիք. 5. Նպատակ ի խաղալ. 6. Հալածումն. փախուստ. ավ -ելոմ. 2. -ով. -ոյս. չէրեալ. Նոխեիք. 3. -ել.որ. Ռուչոյր. -ով Ռոքելիչ. 4. -ով Լերէ Հոմոչ. չէրեալիսմ. 5. Նիչոն երէ. 6. Ֆօչելոմ. Ֆ.ոմ.*

Dar la—, mettere in —, *donner la chasse. ի փախուստ դարձուցանել. փախուցանել. Հալածել. վանել.* Ֆ.ոչելոմ.

Andar alla — di checchessia, *aller à la quête de qc. ի խնդիր լինել. գնալ լինել. պնդել. վարել. որոնիլ.* ոի-ոյնե. ոոմոնե.

Pigliar —, andare in —, *prendre chasse. ի փախուստ դառնալ. փախչել.* Ֆ.ոմ.

Cacciadiávoli, *sm.* *exorciste*, m. *Հալածիչ դիւաց. երդմնեցուցիչ. գին լբեմոոն. Ֆ.ֆ.ոոնե.*

Cacciafanni, *a.* *réjouissant, e. փարաւիչ զաւակ. զուարթացուցիչ. ոեֆի ղոմ Հոչեն.*

Cacciagióne, *sf.* *gibier*, m. *որս. երէ. Նախնիքդ որսոց. -ով. -ոյս. Լեռչ. Նոխեիք.*

Cacciamento, *sm.* *expulsion*, f. *Հալածումն. տարագրութիւն. մերժումն. Ֆ.ֆ.ոմ.*

Cacciamósche, *sm.* *émouchoir*, m. *քշոց. Հոդ.ոմ.ոոր.* * *ճանճվան. -ոնելե. Ֆ.ելեոոոն.*

Cacciapássere, *sm.* *épouvantail*, m. *խրտուիլ. Հաւաշտած.* * *խրտուիլակ. Ֆ.ֆ.ոե.ոոե.*

Cacciare, *va.* *chasser. 5. arracher. 6. pousser. 7. jeter par terre, renverser. 8. mettre. 9. inviter. 10. ficher, fourrer.* ոբոոոբել. *Հանել. մերժել. ջրել. վարել. 2. Հալածել. գՀաս պնդել. 3. փարաւել. մերժել. 4. որսալ. յորս երթալ. պնդել գՀաս երէոց. 5. Հանել. կորչել. խլել. 6. խթել. մղել. դրդել. Նեղել. 7. կործանել. ավիրանել. ընկճուել ի վայր. 8. դնել. մուծանել. 9. գրկագանել. Տրաւիրել. Հրաւիրել. 10. մխել. վարել. վարել. Ֆ.ֆ.ոե. ոեչոոե Լբեոոբոե.*

2. Ֆ.ֆ.ոոոոե. ոեոոբե. ոոոոչնոե ոեչոոե. 3. ոեֆ Ֆ.ոե. 4. -ավ.ոե. -ավ Լիոե. 5. Լբեոոբոե Ֆ.ֆ.ոոոբոե. 6. ոեոոբոե. Լբեոե ոեոոբոե. 7. ոեոոբոե. Լբեոե. 8. Ֆ.ֆ.ոե. 9. ոոավեի Լիոե. 10. ոոֆոե. ոոչոոե.

— mano alla spada, *mettre l'épée à la main. մերկանալ զասւսերն. Ֆ.ելեՁ Լեոֆե.*

— il capo innanzi, *n'écouter personne. ոչ անասլ ականջ. ոֆոեյի ոեՆեոֆոե.*

Cacciarsi, *vp.* *se fourrer. մուտնել. մխլամանել լինել. գիմել. յարձակել ի վերայ. ԼբեՆեոֆե. ոոֆոոոֆե. Լ.ոոբոոյե. Լիոե.*

— a correre, *prendre la fuite. ի փախուստ Ձեռն. որանալ. Ֆ.ոոֆե. ոիլեոֆե.*

— di dosso, *ôter. Հանել. մերկանալ. ՁեՁոոֆոե. ոՁոոՆոե.*

— dietro le spalle, *fouler aux pieds. արՀամարհել. ան. ան կոխել. Ֆ.ոոե Լիոե.* ոոոե ԼոիՁոե ոՁոե.

— nel capo, *se coiffer de qc. գնել ինչ ի մտայանակի. ֆեչոլիե Ֆ.ոոե. Ոոոե Լիոե.*

— intorno ad uno, *se mettre autour de qn pour le maltraiter. չուրջ գալ. պատել ի չարչարել զոք. Լոեոեն Լերե Ոեչոլիե եիոոֆեՁե ոՁոե.*

Cacciàta, *vs.* Cacciamento.

Cacciatóre, *sm.* *chasseur*, m. *որսորդ. որսագ. ասպանդեի. -ՁեՁ.ոոոոոե. Լ.ոեոոոոոե.*

Cacciù, *sm.* *cachou*, m. *անուշակ գՁե.*

Cacciundè, *sm.* *Samaritain, Ոհոդի կասպ. Ֆիե ոեՁոեոե. բոՆնելե Հոդոյե.*

Caccole, *sf. pl.* *chassie*, f. *2. crotte*, f. *բիժ. 2. քակոր. կոչ.* * *կորի. Լոեֆոե. 2. Ֆիեոե.*

Caccolóso, *a.* *a. chassieux, se. գիՆոեֆն. բժ.ոբր (սին). Լոեֆոելե.*

Cacherèllo, *sm.* *crottin*, m. *աղբ. կոլ (մանր, մագաբի). Ֆ.ոբոոելեՁե Ֆիեոե. Ոեեոե.*

— a, *a. qui use en dévoiement. լուծիր արտմպիր. կակղացուցիչ. -ոմբ ԼիոեյիեՁե.*

Cacheria, *sf.* *minauderies*, f. pl. *պլրանք. քիրչոնք. Լելիչոե ոեՆելիոե. Ոոոե.*

Cacheróso, *a.* *a. mignon, ne. 2. jaloux, se. պչրող. քիրոլ. Ֆ.ոֆոոի. 2. Նախանձ. ընդդէմ. Ոոելիոե. լիելիոե. 2. Ֆ.ոեՁոոե.*

Cachessia, *sf.* *cachexie*, f. *տխտաժեռանիքիւն. տկարութիւն Ֆոոոնոոոյ. Ֆիոոոեիոե. տեղի ոոչոոեՁելոե. գՁոե ոոչոոեՁելոե. ոՁոեՁելե.*

Cachéttico, *a.* *a. malsain, e. Հիւանդասկար. Ֆիոբելոոյ. գՁոե.ոՁոե. Ֆ.ոոե Ֆիոե. գՁոե.*

Cachínno, *sm.* *ris immodéré*, m. *քրքիջ. Ձագր մեծաձայն, մեծաղաղաձայն. Ֆ.ոեՁ.ոե.*

Caciàja, *sf.* *fromager, e. պանրագործ.*

Caciajuólo, *sm.* *պանրավաճառ. ֆեՆեՁե.*

Caciare, *v* Incaciare.

Cácio, *sm.* *fromage*, m. *պանիր. ֆեՆե.*

Caciolino, *sm.* *fromage frais*, m. *պանիր նոր, գալար. Ոոճոաոոի. Ռոչե ֆեՆե.*

Cacochília, *sf.* *cacochylie*, f. *գժ.ոաոպահլըմբիւն. ոՁոաոոբիւն. -ինոեիՁելիե.*

Cacochímia, *v.* Cachessia.

Cacofonía, *sf.* *cacophonie*, f. *Ձայն չաբաՁայն. գժկամակ, չանդոելի. չարաՁայնաբիւն. ֆեՆե -ե.ոե. -ոե ոեՆելիե.*

Cacografía, *sf.* *cacographie*, f. *փրկագիր. պապագիր ի գրելն. Լ.ոյոոե գՁոե.*

Cacografizzare, *va.* *manquer à l'orthographe. գրել պապագիրս. գՁոե գՁոե Լոեֆոե.*

Cacúme, *sm.* *cime*, f. *կատար. պատեան. ՆեՆե.*

Cadáuno, *v.* Ciascuno.

Cadávere, *o, sm.* *corps mort. գի. գեՁ. գիակն. ՄեռելոյՁ. Լեե. Լոե. ֆեՆե.*

Cadavérico, *a.* *a. cadavereux, se. գիոյ.*

Cadaveróso, *a.* *cadavéreux, se. գիոյ. ՄեռելոյՁ. Լեե Ֆ.ոոոոոե. Լե Լիոե. Լեե ոեՆելիե.*

Cadènza, *sf.* *chute*, f. *2. cadence*, f. *անկումն. Ձ. վերջ. Հանգիստ. գադար. յանգ. ոՁոե. 2. ֆոՁելե. Լեե. ոոոոոե.*

Cadére, *vn.* *tomber. 5. avoir lieu, venir à propos. 6. appartenir. 7. se terminer. 8. se coucher. 9. tomber en partage.* անկանել. կործանել. գնել. գլորել. գալիել. 2. անցանել. փոխել ի բաւն անկանել. 3. անկանել ի (Հանգստի). կործաանել. Ֆ.ոիոեն. 4. իյնալ. կոխել. 5. գՁոե. պատահել. ընդ Ձեռ մտանել. գիպող լինել. ի գեպ գալ. 6. անկանել. անկ. պատչած լինել. Հատանել. 7. յանգել. կա-

տարել. 8. Մոռանել (արեւտ.). 9. բաժին ան-կանել. վհատել. ոչ-ության. 2. եղնիկ կերպա-ոչ-ության. 3. պղպ կիներ. ոչ-ության. 4. (-ով) ապրուստի. եղնիկ. 5. վշտաց ոչնչա-նալու կերպ. 6. ոչ-ության ոչնչա. 7. եղնիկ ոչնչա. 8. (կեան) գործունե. 9. հոգով ոչ-ության ։

— d'animo, di cuore, se décourager, désespérer, պղտոքել, յուսահատ լինել. վշտանել. եղնիկ-ել ոչնչաց. եղնիկ ոչնիկներ։

— in questione, se disputer. 2. être en question. վիճել. հակառակ. 2. դէմ կամ ակ. կամա-կան լինել. հնչա կիներ. 2. հնչա ապրուստ ոչնչա։

— al basso, tomber dans le malheur, եղնիկ-ել ապրուստ. հեթանոսանալ. 2. ոչնչանալ. ոչնչա։

— il discorso sopra di ...., tomber la conversation sur .... բանը լինել. հնաոել. խօսել. ոչնչա. ոչնչա։

— in patto, tomber d'accord. միաբանել. ակ արկանել. ողջունիլ. պայմանագրել։

— morto, tomber mort. յանկարծ մեռանել. անկանել. ղանիլ. եղնիկ։

— della mente, oublier. պղտանել. յուշդ ան-չյաստանալ. մոռանալ. եղնիկ ապրուստ ղանիլ։

— in contraddizione, se contredire. հակա-առակել անձին. հակառակի իւրոց բանիցն խօսել. գրանիլ գալ. ոչնչան ։ղ-ել ոչնչ-ել. ոչնչ-ել. ոչնչ-ության. ոչնչա։

— malato, s'aliter. անկանել ի մահճաս-չակաս. խաղանալ. եղնիկ-ել ոչնչ-ել։

— sotto alcuna regola, être compris sous une regle, etc. անկանել. բովանդակել. ընդ կանոնաս. ոչ ։ոնաւն ոչնչ-ել։

— d'amore, di grazia, perdre ses bonnes grâces. յայտ եղանել. ոչնչ-ության ղանիլ։

— in mente, tomber dans l'esprit. անկանել ի միտս. յիշել. ոչնչ-ել. եղնիկ-ել ոչնչ-ել։

Cadétto, sm. cadet, m. կրասեր, երկրորդ եղբայր. 2. կրաե գիտուր. աշակերտ գի-նուց. պատանեակ ազնուական որ ի գի-նուորական արուեստս կրթի իր. ոչնչ-ել, եղնիկ ոչնչ-ության. 2. ներ ոչնչ-ության ոչնչ-ել։

Cadévole, a. fragile. եղնիկ, եղնիկա. անցաւոր. կորսուելոն. եղնիկ-ել. ոչնչ-ել. ոչնչ-ել։

Cadimento, sm. chute, culbute, f. անկանե-կործանումն. գլորումն. ոչնչ-ել. ոչնչ-ել։

Caditoje, sf. pl. mâchecoulis, m. որմանակ որմանէ եղբայր (ամրոցաց). վերեղեր ոչնչ-ել։

Caditojo, v. Cadevole.

Cadmia, sf. cadmie, calamine, f. պղտոք քար. մուր. ժանգ գետնի կամ պղտոց քարակաղաց. ոչ ։ղ-ել. ոչնչ-ության. եղնիկ-ել։

Caduceatore, sm. caducéateur, m. հրեշտակ, պատգամաւոր հաշտութեան. ոչ-ել ոչ-ոչնչ-ել։

Caduceo, sm. caducée. m. բարամոյր, օձա-պատ գաւազան (ձիւր գից. հրեշտակի հաշ-ատեան). եղնիկ ոչ-ել-ել ոչնչ-ել. ոչ-ել ոչ-ոչնչ-ության ոչնչ-ել։

Caducità, sf. caducité, f. ապականացուն, ան-չաստ լինել. ապարեթիւն. անչաստանալու-թիւն. ոչնչ-ել. եղնիկ-ել. ոչնչ-ել-ել։

Caduco, a. a. caduc, que. եղնիկա. եղնիկ-ել. գազանգիտոն ոչնչ-ել. անցաւոր. ոչնչ-ության. վազանցուկ. վազանցարար. ապականացու. ոչնչ-ել. ել-ել ոչ-ել. եղնիկ-ել. ոչնչ։

Caduta, sf. chute, f. անկումն. ի յատնաս-թիւն. 3. անկումն. մեղք. ոչ-ել. 2. վե-ել. 3. եղնիկ։

Caduto, sm. succession, f. յաջորդականիւն. եղնիկ-ել։

Caffaggiato (fare il), v. aimer éprimer, se donner trop de licence. ձեռնհասիկ լինել. կարիճն համարձակել. ձա-ղանալ. եղ ոչ-ել ոչնչ-ել. ոչ-ել-ել. ոչնչ-ել ոչ-ոչնչ-ել։

Caffare, vn. faire un nombre impair. անզոյգ իրիս արկանել. զատնիլ. ոչ ։ոչ-ել ոչ-ել։

Caffè, sm. café, m. կոփ. տաճիկ ոյուն. պտուղ կոմիկոյ. 2. կոփ. տաճիկ ըմպելի. տաճկա-կան. տաղտ. 3. տուն, կրպակ կոփոյ. տրճաձոյ. ։ղ-ել։

Caffeista, sm. preneur de café, m. որ սիրէ կոփ. ։ղ-ել ընդ-ոչնչ-ել։

Caffettàno, sm. cafetan, m. իւղ. հանդերձ, պատուական ցեղատոհ. ։ղ-ել. եղնիկ։

Caffettiéra, sf. cafetiere, f. տիսի կոփոն եփե-լոյ. տրճաման. ։ղ-ել ։ղ-ել-ել։

Caffettière, sm. cafetier, limonadier, m. կրպակատր կոփոյ. ։ղ-ել-ել։

Caffo, a. a. impair. անզոյգ. կոճապ. մի. մե-ղեակ. ոչ ։ղ. ։ղ-ել։

Caggere, vn. tomber. անկանել. ոչ-ել-ել։

Cagionamento, sm. cause, f. պատճառ. ոչ-ել։

Cagionare, va. causer. 2. imputer. պատճառ, առիթ լինել. առնել. Ստանել. պատճառել. 2. բիծ, մեղ գնել. քաղպատանել. ոչնչ ոչ-ել. ։ղ-ել եղնիկ. 2. ոչնչան ։ոնաւն. ։ղ-ոչնչ-ել եղնիկ. 2. ոչնչան ։ոնաւն. ոչ-ոչնչ-ել եղնիկ։

Cagione, sf. cause, f. 2. fig. germe, m. semence, f. 3. occasion, f. 4. excuse, f. 5. faute, f. 6. indisposition, f. պատճառ. յարուբ. առիթ. ոչիզբն. 2. բողբոջ. սերմն. 3. պատ-ճառ. դէպք. 4. յարուբ. պատճառանք. ձառայութեան. 5. վնաս. յանցանք. ։ղ-ել-ել։ 6. հիւանդութիւն. ոչնչ-ել. ոչնչ-ել. ոչ-ել. 2. ձիլ-ել. ։ղ-ել-ել. 3. ։ղ-ոչ-ել. ոչնչ-ել. 4. ոչ-ել. ։ղ-ել. 5. ։ղ-ել-ել. ։ղ-ել։

Cogliere — , incultver. պղպոքել. բիծ գնել. ապատանանել. ։ղ-ել։

A — , à cause. 2 parce que. ի պատճառս. վասն. 2. քանզի. ։ղ-ել. 2. ։ղ-ել. ։ղ-ել։

Cagionévole, a. infirme. հիւանդոտ. տկար. ոչնչ-ել. ։ղ-ել։

Cagiuti, sm. pl. cajutes, f. pl. մահճիկք ննջ-ոչ-ել. ։ղ-ել։

Cagliare, vn. manquer de courage. 2. se cailler. յղանել. վհատել. պատգի լինել. 2. Ստանել. ի մանգրանալ. եղնիկ-ել ։ղ-ել։ ։ղ-ել-ել։

Cáglio, v. Gaglio.

Cagna, sf. chienne, f. մատակ շուն. ։ղ-ել։

Cagnaccio, sm. gros chien, m. 2. homme rapace, rusé, m. շուն մեծ, անչէգնեղ. 2. յափշտակող. խորամանկ. իրէ ոչ-ել։ 2. ։ղ-ել։

Cagnazzo, a, a. semblable à un chien. 2 laid, e. 3. livide. շնահաս. նման շան. 2. ահաւասանակ. 3. կապտագոյնի. ոչ-ել-ել ոչնչ-ել. ոչ-ել. 2. ոչ-ել։ 3. ։ղ-ել։

Cagneggiare, vn. grincer les dents. կատաղել.

կրծել. գաղանները. ոսպասներ. • Ինչ ելնես-գնաս, ոսպասներ ես կոտրում։ Ընդ ելս եւ դարձ քո կոտրես զոսպասս։ Ոսկի ոսպասներ։ Ոսկեղէն ոսպասներ։ Ոսկեղէն ոսպասք։ Ոսկեղէն ոսպասք եւ արծաթեղէն։ Ոսկեղէն ոսպասք եւ արծաթեղէն ամանք։ Ոսկեղէն ոսպասք եւ արծաթեղէն ամանք եւ պղնձեղէն։ Ոսկեղէն ոսպասք եւ արծաթեղէն ամանք եւ պղնձեղէն եւ երկաթեղէն։ Ոսկեղէն ոսպասք եւ արծաթեղէն ամանք եւ պղնձեղէն եւ երկաթեղէն եւ փայտեղէն։ Ոսկեղէն ոսպասք եւ արծաթեղէն ամանք եւ պղնձեղէն եւ երկաթեղէն եւ փայտեղէն եւ կաւեղէն։

Cagnescamente, *av.* de travers, *f*ièrement. ընդ սխալս. խոժոռակերպ. սպառնալեօք. խառն. խրտչ. խեղ. • Խեղճ ես ընդ սխալս։ Խոժոռակերպ։ Սպառնալեօք։

Cagnesco, *a.* de chien. շան. շնական. • Ոչ շնական ախորժակ։

Guardar in —, *regarder de travers.* խեղճ. ընդ սխալս, զպրապին Հայել. սիրալիր այդ խաղալ ի վերայ ուրուք. խրտչ. Ծորդ Ելի գոհանալ։

Cagnetto, } *sm.* petit chien, m. շնիկ. կո-
Cagnoletto, } ղիկ շան. • լակաս. Ելիս. տեղ։
Cagnolino, } Ելիցկեր. Ելուկ։

Cagnotto, *sm.* brave, m. *2.* favori, m. արի. կոյ. արի. քաջ. արանց. *2.* սիրելի. Հանճոյ յայր (Ի ազատութիւն). բարեկամ (արքայի). պետասեր. սիրելիր. *2.* սիրելիս. Նախնիք. Հնոյս նուագարանս ելան։

Cagnuóla, *sf.* petite chienne, f. մատակ շնիկ. սիրելիս եւ գնդեղէն սերունդ։

Caicco, *sm.* (piccola barca) *calque*, f. նաւակիկ. նաւակ. գնչէ։

Cala, *sf.* cale, f. խորշ. ծոցս. սերտելիս. սիրելիս գ-ուղտս։

Calabrône, *sm.* frelon, m. Ախտասաց. Եղեր սղոցս. Ախեղն։

Calafao, *sm.* (colui che ristoppa le navi) *calfateur*, m. կոպիչ. Ծեփիչ նաւասց կապասնիցն ով. գնչացիներէց։

Calafatáre, *va.* calfater. կոպել. Ծեփել զգնաս կապասնիցն ով. գնչացիներէց. գնչացիս։

Calafato, *sm.* calfateur, m. Ծեփիչ նաւասց կապասնիցն ով. գնչացիներէց։

Calamája, *sf.* encrine, f. սպեր. գնչերեկաղ գոշերէզ։

Calamájo, *sm.* encrier, m. *2.* encrine, f. կապարար. անօթ մելանգեղց. *2.* սպեր. հօթ. գոշերէզ. սիրելիս. *2.* գնչերեկաղ գոշերէզ։

Calafato, *sm.* calfateur, m. Ծեփիչ նաւասց կապասնիցն ով. գնչացիներէց։

Calamája, *sf.* encrine, f. սպեր. գնչերեկաղ գոշերէզ։

Calamájo, *sm.* encrier, m. *2.* encrine, f. կապարար. անօթ մելանգեղց. *2.* սպեր. հօթ. գոշերէզ. սիրելիս. *2.* գնչերեկաղ գոշերէզ։

Calamandrea, *sf.* germandrée, f. գարաւէ. լերգախոտ. • գեմանդրէա կապիկ. • կերասպար. գնչերասիս։

Calameggiáre, *va.* siffler. *2.* ne rien faire. Ելել. շշել. սուլել. *2.* կալ պարապագրգ. Ելոլիկներ գնչել. գնչել գնչերեկաղ. *2.* գալ գնչերեկաղ։

Calamistro, *sm.* fer à friser, m. երկաթի խարպակիչ. Ելոլիկ. գնչ գնչել։

Calamità, } *sf.* calamité, f. *2.* orage, nau-
Calamitade, } frage, m. սպեղաք. վիշտք.
Calamitate, } Ելոլ գնչասասելիներ. Ելոլ գնչասասելիներ. *2.* Ելոլ գնչասասելիներ. Ելոլ գնչասասելիներ. Ելոլ գնչասասելիներ։

Calamita, *sf.* aimant, m. *2.* l'aiguille aimantée, f. մագնէս քար. • մագնիս. • քանդասմագ. • ագամանդ. *2.* սլաք կարանիի նմանագ. գնչերեկաղ. *2.* գնչերեկաղ գնչերեկաղ։

Calamitáre, *va.* aimanter. գնչել. օծանել մագնէս քարասիր. գնչերեկաղ գնչերեկաղ։

Calamitosamente, *av.* malheureusement. Ելոլ գնչասասելիներ. գնչերեկաղ գնչերեկաղ։

Calamitóso, *a.* *a.* calamiteux, se. գնչերեկաղ Ելոլ գնչասասելիներ. գնչերեկաղ գնչերեկաղ։

Calámo, *sm.* canne, f. *2.* plume, f. եղէգն. *2.* եղէգն. գրիչ. գնչել. *2.* գնչել։

Calandra, *sf.* (uccello) calandre, f. գնչասպ գագաթասաս. Ելոլիկ գնչասասելիներ։

Calandrélla, *sf.* alouette des près, f. գնչասպ. գնչել գնչել։

Calúppio, *sm.* trappe, f. trébuchet, m. գնչասպել. Տուգակ. գնչել։

Calàre, *va.* abaisser. *2.* caler, baisser les voiles. Ելոլ գնչասել ի վայր. Ելոլ գնչասասելիներ. Ելոլ գնչասասելիներ. գնչասասելիներ. *2.* Ելոլ գնչասասելիներ. գնչել գնչել։

— la fronte, *baisser les yeux.* խոնարհել գնչասել գնչերեկաղ. գնչ. գնչել. Ելոլ գնչասասելիներ. գնչել գնչել։

— la bandiera, *désarborer le pavillon.* Ելոլ գնչասել գնչասել. գնչերեկաղ գնչերեկաղ. գնչել գնչել։

—*va.* diminuer de prix. *2.* descendre. նուազել գնդի. լինել գնչասպիկ. *2.* Ելոլ գնչասասելիներ. գնչերեկաղ գնչերեկաղ. *2.* Ելոլ։

Calarla ad uno, *jouer une pièce, un tour à qn.* Տալ. Ելոլ գնչասասելիներ. գնչերեկաղ Ելոլ գնչասասելիներ։

Calarsi, *vp.* fondre sur. յարձակել. անկանել ի վերայ. գնչել. հոգի Ելոլ գնչասասելիներ։

Calàta, *sf.* descente, f. Ելոլ։

Calca, *sf.* foule, presse, f. բազմութիւն. ամբոխ. խառնիմաղանձ. գնչասասելիներ. գնչերեկաղ։

Far —, *prier instamment. 2. se presser, se serrer.* Ելոլ գնչասասելիներ. գնչել. Ելոլ գնչասասելիներ. գնչերեկաղ։

Romper la —, *fendre la presse.* բանալ գանգառ. ի բաց պարզել զամբոխագրեն. Ելոլ գնչասասելիներ։

Calcábile, *a.* qu'on peut fouler aux pieds. զոր յարմար է կոխան առնել. գնչերեկաղ գնչերեկաղ։

Calcagnáre, *va.* s'enfuir. փախչել. գնչասասելիներ. Ելոլ գնչասասելիներ։

Calcágno, *sm.* talon, m. կոսկի. գարշապար. Ելոլ գնչասասելիներ։

Calcaménto, *sm.* action de fouler aux pieds. կոխումն. գնչերեկաղ։

Calcáre, *va.* fouler aux pieds. *2.* presser. *3.* opprimer, écraser. *4.* calquer. կոխել. կոխան առնել. *2.* Ճմլել. Ճնշել. *3* Ցաւբռաստիարել. խռել. *4.* Նկարել ինչ Ելոլ գրի. գնչերեկաղ. գնչերեկաղ. գնչերեկաղ գնչերեկաղ. *2.* գնչերեկաղ. *3.* գնչել գնչել Ելոլ գնչասասելիներ. գնչերեկաղ. *4.* գնչերեկաղ գնչերեկաղ Ելոլ գնչասասելիներ։

Calcáreo, } *a.* *a.* calcaire. Հղոյ խառնելոյ
Calcário, } ընդ կիր. գնչերեկաղ Ելոլ գնչասասելիներ գնչերեկաղ։

Calcataménte, *av.* en foule. խառն բազմութեամբ. խառնիմաղանձ. գնչասասելիներ. Ելոլ գնչասասելիներ։

Calcatóre, *sm.* qui foule aux pieds. կոխիչ. որ առ ոտն կոխէ. գնչերեկաղ գնչերեկաղ գնչերեկաղ գնչերեկաղ։

Calcatréppo, *sm.* (erba) *chasse-trappe*, f.
Calcatréppolo, *sm.* ‡ *id.*
Calcedónio, *sm.* (gemma) *calcédoine*, f. *quartz* agate.
Calcestrúzzo, *sm.* *ciment*, m. *mortier* de ciment.
Calcétto, *sm.* *chausson*, m. 2. *escarpin*, m. *soulier* découvert. 2. *Scarpétti da ballo*, *souliers* de danse.
Calcina, *sf.* *chaux*, f. *pierre* à chaux.
Calcinaccio, *sm.* *plâtras*, m. *gravois*, m. pl. *décombres*, m. pl.
Calcinare, *va.* *calciner*. *Fondre*, *fig.* *Calcinare i cibi*, *faire* cuire les aliments.
Calcinatúra, ‡ *sf.* *calcination*, f. *fonte*, *fig.*
Calcinazióne, ‡ *sf.* *calcination*, f.
Calcio, *sm.* *coup de pied*, m. *ruade*, f. *Dare un calcio*, *donner* un coup de pied. *Dare calci*, *ruer*. — d'archibuso, *crosse*, f. *Dare calci*, *ruer*. — d'asta, *hampe*, f. *Dare un calcio*, *donner* un coup de talon, m. *Scarpa da calcio*, *soulier* à talon.
Calcitrare, *va.* *ruer*. 2. *regimber*. *Non calcitrare*, *ne pas ruer*. *Calcitrare*, *regimber*. *Quegli che calcitra*, *regimbeur*, m. 2. *Calcitrare*, *ruer*. *Calcitrare*, *regimber*. *Quegli che calcitra*, *regimbeur*, m. *Calcitrazione*, *sf.* *ruade*, f. *Non calcitrare*, *ne pas ruer*. *Calcitroso*, *a.* *sujet à ruer*.
Calco, *sm.* *calque*, m. *Calcografia*, *sf.* (l'arte d'intagliare in rame, o in altri metalli) *calcographie*, f. *Calcolare*, *va.* *calculer*. *Calcolatore*, *sm.* *calculateur*, m. *Calcolazione*, *sm.* *calcul*, m. 2. *gravelle*, f. *Calcolo*, *sm.* *calcul*, m. 2. *gravelle*, f. *Calcoloso*, *a.* *graveleux*, *se*. *Calcolare*, *v.* Calcolare.
Calcolazione, *sf.* *supputation*, f. *Calcolo*, *sm.* Calcolo.
Caldáccio, *sm.* *grand chaud*, m. *Caldáia*, *sf.* *chaudière*, f. *Caldáio*, *sm.* ‡ *id.*
Caldáia, *sf.* ‡ *chaudière*, f. *Caldáio*, *sm.* ‡ *id.*
Caldáione, *sm.* *grand chaudron*, m. *Caldamente*, *av.* *chaudement*. *Caldáre*, *va.* *chauffer*. 2. *échauffer*. *Caldáre*, *se.* *se chauffer*. *Caldáre*, *se.* *s'échauffer*. *Caldáre*, *se.* *se chauffer*. *Caldáre*, *se.* *s'échauffer*.
Caldáro, *sm.* *chaudière*, f. *Caldarostáro*, *sm.* *crieur de châtaignes*, m. *Caldarróste*, *sf. pl.* *marrons rôtis*, m. pl. *châtaignes rôties*, f. pl. *Caldarróste*, *sf. pl.* *châtaignes rôties*, f. pl. *Caldarróste*, *sf. pl.* *marrons rôtis*, m. pl. *châtaignes rôties*, f. pl.
Caldeggiáre, *va.* *protéger*, *favoriser*. *Caldeggiáre*, *favoriser*. *Caldeggiáre*, *favoriser*.
Calderáio, *sm.* *chaudronnier*, m. *Calderóne*, *sm.* *chaudière*, f. *Calderótto*, *sm.* *bouilloire*, f. *Caldétto*, *a.* *un peu chaud*. *Caldézza*, ‡ *sf.* *chaleur*, f. 2. *zèle ardent*, m.
Caldità, *sf.* *chaleur*, f. 2. *ardeur*, f. *Caldo*, *sm.* *le chaud*, m. *la chaleur*, f. 2. *esprit*, m. *vivacité*, f. 3. *envie*, f. *Caldo*, *a.* *chaud*. 2. *ardent*, *e*. *Caldo*, *sm.* *le chaud*, m. *la chaleur*, f. 2. *esprit*, m. *vivacité*, f. 3. *envie*, f. *Caldo*, *a.* *chaud*. 2. *ardent*, *e*. *Caldo*, *sm.* *le chaud*, m. *la chaleur*, f. 2. *esprit*, m. *vivacité*, f. 3. *envie*, f. *Caldo*, *a.* *chaud*. 2. *ardent*, *e*. — a, *a.* *chaud*, *e*. *Caldo*, *sm.* *le chaud*, m. *la chaleur*, f. 2. *esprit*, m. *vivacité*, f. 3. *envie*, f. — di vino, d'ira, *chaud de vin*, *de colère*. *Caldo*, *sm.* *le chaud*, m. *la chaleur*, f. 2. *esprit*, m. *vivacité*, f. 3. *envie*, f. *Caldo preci*, *prières ferventes*. Piangerire a caldi occhi, *pleurer à chaudes larmes*. *Caldo*, *sm.* *le chaud*, m. *la chaleur*, f. 2. *esprit*, m. *vivacité*, f. 3. *envie*, f. — caldo, *aussitôt*, *tout de suite*.

Caldúccio, *sm. chaleur modérée*, f. դոյն, *մեղմ ջերմութիւն*. ըէ֊ե֊է֊ըէէ֊ . է֊ռ֊ր֊ է֊ռ֊ե֊ըէէ֊ .

— a, *a. tiède, tepide*. ջերմ֊ . *ջերմ֊ե֊ռ֊ . է֊ռ֊ջ֊ռ֊ե֊ . ջ֊ռ֊ր֊ է֊ռ֊ջ֊ռ֊ե֊ .

Calce, *sf. cale*, f. գագ *Նոյա֊ . ե֊ռ֊ջ֊ե֊ր֊ . ա֊ե֊ . ն֊ռ֊ . ե֊ռ֊ր֊ռ֊ե֊ .

Calcefatare, *va. calfater* կարել . *Նեղել, կարգաւորել* . է֊ռ֊ջ֊ե֊ր֊ռ֊ե֊ .

Calendário, *sm. calendrier*, m. կիր *ա֊ռ֊ռ֊ . ե֊ռ֊ր֊ռ֊ե֊ .

Calendário, ** ամանաք . * օրացոյց . է֊ռ֊ջ֊ե֊ր֊ . ե֊ռ֊ր֊ռ֊ե֊ .*

Calénde, *sf. pl.* (il primo giorno de' mesi) *Calendi*, i *si*) *les calendes*, f. pl. *2. les ordinaires des femmes. ամսագլուխ . ամսա֊ ռ֊ռ֊ . 2 . կարասն֊ . ապագայ֊ . օրհնեալ կա֊ ռ֊ռ֊ . 2 . ա֊ռ֊ջ֊ե֊ . է֊ռ֊ն֊ ն֊ռ֊ր֊ռ֊ե֊ . ե֊ռ֊ .*

Calendula, *sf. le souci*, m. *(fleur) ոսկի֊ ծաղիկ . ա֊ռ֊ . ե֊ռ֊ . ա֊ռ֊ջ֊ռ֊ն֊ռ֊ . ե֊ռ֊ .*

Calcúle, *a. nonchalant, e. անհոգ֊ . հ֊ռ֊ե֊ր֊ռ֊ե֊ .*

Calenzuolo, *sm. tarin*, m. *ծ֊ռ֊ . ե֊ռ֊ . ն֊ռ֊ . ե֊ռ֊ . ն֊ռ֊ . ե֊ռ֊ . ն

Calóre, *sm.* chaleur, f. *sm.* empressement, m. ջերմութիւն. ջերմութիւն. զով. տապ. * տպաւորիչ. 2. եռանդ. փոյթ. կան. ձիգ. — եռանդուԹիւն. եռանդուԹիւն. 2. ԹաղանԹութիւն. ԹԹղուԹիւն. էջմիածնի.

— eccessivo, ardeur, f. excessif. զոյժ. ֆատ տապ. ցաւին եռանդուԹիւն. սէր եռանդուԹիւն. ճաճանչ. ճերմակ.

Prender —, *s'échauffer.* ջեռնուլ. ջերմանալ. եռանդուԹիւն. եռանդուԹիւն.

Calórico, *sm.* calorique, m. ջերմութիւն. ակիզք ջերմութիւն. եռանդուԹիւն. եռանդուԹիւն.

Calorífico, a, a. échauffant, e. ջեռուցիչ. եռանդուԹիւն. եռանդուԹիւն.

Calorímetro, *sm.* calorimètre, m. գործիք ջերմութիւնն չափելոյ. * ջերմաչափ. վերադ ԹերմԹ.

Caloroságnete, *sm.* ardemment, vivement. ջերմութիւնամբ. ջերմաջերմ. եռանդամբ. սաստիկ. եռանդուԹիւն իւր. ուժ իւր. ցաւոցի իւր. ցաւոցին.

Caloróso, a, a. chaleureux, se. ջերմ. ջերմացող. ջերմաջերմ. * տաք. եռանդուն. ուռ. ԹերմԹ. ԹերմԹ.

Caloscio, a, a. tendre, faible, mou, molle. փափուկ. թոյլ. փխրուն. կակուղ. եռանդ. ուժից. ԹերմԹ.

Calótta, *sf.* calotte, f. խոյր փոքրիկ. գդակ. եռանդ. ջեռ. ջերմաջերմ.

Calpestamento, *sm.* action de fouler aux pieds, f. կոխումն. ոտնակոխ.

Calpestare, *va.* fouler aux pieds. կոխել. առ ոտն կոխել. կոխան առնել. առ ոտ տալ. շաղկոխել. զատոնել. ոտնակոխ. ոտնակոխ ընել. տրորել.

Calpestáta, *sf.* chemin battu, grand chemin, m. ճանապարհ կոխուն. արքունի. բազմաթիւ. արահետ. ԹԹԹ. ԹԹԹ ԹԹ. ճանապարհ ԹԹԹ.

Calpestío, *sm.* trépignement, bruit des pieds, m. զոհիկն. ոտնաձայն. ԹոԹԹոց. ոտի ճոպոպոց.

Calterire, *va.* égratigner, effleurer la peau. ոտել. խոյել. կեղեքել. ԹԹղուԹիւն. ոտնել.

Calterítura, *sf.* égratignure, f. խոյուած. ոտելն. ԹԹղուԹիւն.

Calúgine, *sf.* duvet, m. մազ ապուամազ. ոչնչ ԹԹԹն. ԹԹղԹիւն. ԹոԹ ԹԹԹն.

Calúnnia, *sf.* (calomnie, f. զրպարտ.

Calunniamento, *sm.* (action, f. զրպարտութիւն. ԹԹղուԹիւն. ոչնչացուցանելն.

Calunniare, *va.* calomnier, accuser faussement. զրպարտել. ոչնչացուցանել. ոչնչացուցանել. ոչնչացուցանել.

Calunniatóre, trice, *s.* calomniateur, trice, f. զրպարտիչ. զրպարտիչ. ԹղԹղուԹիւն.

Calunniosamente, *av.* calomnieusement. չարաբանութեամբ. ի զուր. ԹղԹղուն իւր.

Calunnióso, a, a. calomnieux, se. յի չարաբանութեամբ. ապրապարտ. ԹղԹղուԹիւն.

Calúra, *sf.* chaleur, f. ջերմութիւն. եռանդուԹիւն.

Calúria, *sf.* engrais, amendement, m. պարարտութիւն, պարարտութիւն երկրի. ԹղԹղ. ԱԱոդ.

Calváre, *va.* peler la tête. խոթել գՀերս. գործել. գլուխ ընել. ԹԹղուԹիւն. — *vn.* devenir chauve. Ղեղանալ. մազաթել. ԹԹղ ընել. գլուխ ընել. ԹԹղուԹիւն.

Calvário, *sm.* calvaire, m. Կողգոթա. տեղի գանգլուխ. կանգուխ. 2. ցաւոց չորսոտ ԹԹղուԹիւն. ԹԹղուԹիւն. ճանապարհ. ԹԹղուԹիւն.

Calvézza, *sf.* calvitie, f. manque de cheveux, m. ԹղԹղուԹիւն. ԹԹղուԹիւն.

Calvinismo, *sm.* calvinisme, m. ազանդ Կալվինեայ. Կալվինի ԹղԹղուԹիւն.

Calvinista, *sm.* calviniste, huguenot, m. կալվինեան. ազգայնական. Կալվինի ԹղԹղուԹիւն. ոչնչացուցանելն.

Cálvo, *sm.* crâne pelé, m. la partie chauve de la tête, f. գլուխ ԹղԹղացեալ. ԹղԹղացեալ մասն գլխոյ. ԹԹղ գլուխ.

— a, a. chauve. կոճղ. ԹղԹղակ. ճեղ. * ճանապարհ. ԹԹղ. ԹԹղ գլուխ.

Calza, *sf.* bas, m. 2. coutoir, m. 3. coutoire, f. գանկապան. 2. խողովակ. 3. պարկ ձիերոյ. գործի պարտերոյ. գամասոյց. * գամասոյց. պրտ. 2. ոտի ԹղԹղուԹիւն իւր. 3. գործիքն ոտնաԹեղ.

Calzáccia, *sf.* mauvais bas, m. գանկապան յոռի. ԹԹղուԹիւն պրտ.

Calzajuólo, *sm.* bonnetier, chaussetier, m. գործիչ գանկապանաց. * գործապատրաստ պրտ.

Calzamento, *sm.* chaussure, f. գանկապան. 2. կաշիկ. Ղոպանի ապ. պրտ. 2. ԹղԹղուԹիւն. ԱԱոդ.

Calzánte, a. chaussant, e. 2. pressant, e. ապանձիչ. գիշեր յապանել. 2. ապաիչ. կոտնչ. ԱԱոդ. 2. գերԹիւն. ԹղԹղուԹիւն. ՀՀոդ.

Calzáre, *va.* chausser. զգուշանել զգուն. կապանս գնալիկս. պրտ. ԱԱոդ ԱԱոդուԹիւն. Quel progetto non mi calza, ce projet ne me convient pas. չեմ ԹԹղ Ղանձանց զեղ այս խորհուրդս. գոռ չեզն գոհ ԹղԹղուԹիւնս. — *sm.* chaussure, f. գանկապան. 2. Ղոպանի ապ. պրտ. 2. ԹղԹղուԹիւն.

Calzarétto, *sm.* boltines, f. pl. կաշիկ կարճ. գՀս կաշիկ. ԹղՀոս. ԹոպՀ ԱԱոդ.

Calzarino, *sm.* brodequin, m. մոկ. ԹղԹղոցոյց.

Calzatója, *sf.* (chausse-pied, m. փող Ղոգաս.

Calzatójo, *sm.* (fabrique. ԹղԹղոցոյց ԱԱոդուԹիւն. ԹղԹղուԹիւն.

Calzeróne,) *sm.* bas de feutre, ou de laine, Calzerótto,) *m.* 2. pop. chaussons, m. խոցոր գանկապան. 2. կաշիկ. ապ. ԹԹղ. ԹԹղ ապրտ. գուլպն. ԹղԹղ պրտ. 2. ԹԹղուԹիւն. ԹԹղ ԹԹղուԹիւն.

Calzétta, *sf.* bas fin, m. գանկապան բարակ. ապին. ձեռագործ. ԱԱոդ. ԱԱոդ պրտ.

Calzettájo, a, *s.* ravaudeur, euse. Ղիսոր. ղոպոպիչ. կարկատիչ գանկապանաց. պրտ ԱԱոդՀոս. ԱԱոդոպոցիչ. պրտոՀ.

Calzo, *sm.* chaussure, f. կաշիկ. Ղոգամասի. ԱԱոդ. գՀոս. ոտի ԱԱոդ.

Calzolájo,) *sm.* cordonnier, m. կարգակ.

Calzolário,) կաշեկար. ԱԱոդՀոս.

Calzoleria, *sf.* cordonnerie, f. 2. boutique

de cordonnier, f. կաշվագործությունը · *de pâtissier* ... · 2. կրպակ կաշվավաճառի · *de tonnelier* ... · 2. *de cordier* արհեստ։

Calzóni, *sm. pl. culotte*, f. ամրակավարտիք · *d'homme* · կռնակ · տեղ · տեղեր · *d'enfant* · տղայի ... ։

Calzuóio, *sm. bouterolle*, f. երկաթի ծայր (գամասրանց) · տեղեր · տճկոտած տեղ։

Camaglio, *sm. chemise de mailles*, f. շղարի վերա · շղարի պարտիզ · զինելորե, հագնելի իր վրա։

Camaleónte, *sm. caméléon*, m. գետնասեռնդոտելանուն։

Camamilla, *sf. camomille*, f. անոխեմ · երիցուկ · * ապրիմ մեռոխ · տճկոտ · դոդոտի · գոդոտուկ։

Camangiáre, *sm. légume*, m. *herbe potagère*, f. 2. *mets*, m. ճաշիար · խառատ · գանլարիր · 2 · կերակուր · * թռչական · * չոպրոց · տեղտելի · (ընտելացնել) · 2. ընտելանալ։

Camangieretto, *sm. ragoût*, m. ճաշկերձանը · ճաշվանդ · չոր խորտիկ · ադամներ · իներ · տեղ · վերև · ներևը · իմոհ · ուշը նոսր։

Camarlingáto, *sm. camerlingat*, m. 2. *trésorerie*, f. տեղեկագիտություն · 2 · պաշտոն գանձապետի · տան գոլը, իւ ուշը նոսրը։ 2 · խոշտեխտուլքի։

Camarlingo, *sm. camerlingue*, m. 2. *trésorier*, m. տեղեկագիտ (գանձապետական Հառնոց, իշխանի ուրաց) · 2 · գանձապետ · գանձապետ · հոգին · տան գոլը, իւ ուշը։ 2 · խոշտեխտ։

Camerlingóna, *sf. chambrière*, f. կին տեղեկագիտ · խոշտեխ ծոլ · տան գոլը ընտր։

Camáto, *sm. houssine*, f. *baguette*, f. *bâton*, m. գաւազան · ցուպ · ընտելանալ · ուշը նոսրանալ։

Camauro, *sm. le bonnet du pape*, m. գդակ քահանայապետին Հառնոց · Իմ խոշտեխը նոսրանալ։

Cambellótto, *sm. camelot*, m. կերպաս ի մազ պատրաստ · գոգտ մազագործ · տեղ։

Cambiabile,) *a. changeant*, *inconstant*, *e.*

Cambiabóle,) յողդող · անշաստատ · յեղյեղական · որ ցանկ փոխոնի · տեղտելի · տեղտելանալ · տեղտելի · տեղտելանալ։

Cambiadóre, *sm. changeur*, *banquier*, m. փոխոնիչ · տեղափոխ · լուծողափոխ · տեղտելի · տեղտելանալ։

Cambiale, *sf. billet de change*, m. քաղաքական փոխելոյ · իր փոխոնական · * գրաւոնագիր · տեղտելի · տեղտելանալ։

Cambiamento, *sm. changement*, m. *mutation*, f. փոխոնական · փոխոնական · տեղտելի · տեղտելանալ։

Cambianóme, *sm.* (t. di gram.) *transposition de lettre*, f. փոխոնական գրոց · տեղտելի տեղտելանալ։

Cambiáre, *va. changer*. 2. *troquer*, *brocanter*. փոխել · փոխոնել · չոչիլ · 2 · փոխոնական · փոխել · ընդ ··· տեղտելի · տեղտելանալ · 2 · տեղտելի իմոհ · ուշը նոսրանալ։

— le sentinelle, *relever les factionnaires*. փոխել զգայնոցը · տեղտելի տեղտելանալ տեղտելանալ։

Cambiatóre, *sm. changeur*, *banquier*, m. փոխոիչ · տեղափոխ · Հասուփոխող · լուծողափոխ · տեղտելանալ · տեղտելանալ։

Cambiatura, *sf. relais*, m. 2. *changement*, m. Ի փոխոնական · 2 · փոխոնական · տեղտելանալ · 2 · տեղտելանալ։

Cámbio, *sm. changement*, m. 2. *troc*, m. 3. *la pareille*, f. 4. *change*, m. փոխոնական · 2 · փոխոնական · 3 · փոխոնական · փոխոնական · Հասուգանձ · տրուող · 4 · ապրանքով գրաւ փոխոնելոյ · փոխոնական գրանց · տեղափոխ լինել · 5 · չափ ի գրանցն փոխոնական · տեղտելի · տեղտելանալ · 2 · փոխոնական · տեղտելի տեղտելանալ · 3 · Հաշտանալ · 4 · տեղտելի · տեղտելանալ · տեղտելանալ · տեղտելանալ · տեղտելանալ · 5 · տեղտելանալ · տեղտելանալ · տեղտելանալ · տեղտելանալ։

Render —, *rendre la pareille*, *payer de retour*. տանել պատասխան, գրաւ փոխոնական · Հասուգանձ · պատասխանել · Հաշտանալ · տեղտելանալ։

Lettera di —, *lettre de change*, f. Ի փոխոնական գրելոյ · իր փոխոնական · * գրաւոնագիր · տեղտելանալ · տեղտելանալ։

Dare a —, *prêter à intérêt*. ի փոխոնական տալ · փոխոնել տալ · Հասուտելանալ ընդ։

In —, *au lieu de*. փոխոնական · ընդ · ի տեղ գոլ · տեղտելանալ · տեղտելանալ · տեղտելանալ։

Cambista, *sm. cambiste*, *changeur*, m. լուծողափոխ · ապրանքոց · տրուող · տեղտելանալ։

Cámera, *sf. chambre*, f. սենեակ · խուց · 2 · տան գանձան · տան, տանցար խորհրդոց · 3 · տանան · տանտեղագրք · խորհրդարանք · տան · Ի—ս ելել · Հետևել խոսն · 2 · խոշտեխ · տեղտելանալ · տեղտելանալ · տեղտելանալ · տեղտելանալ · 3 · տեղտելանալ · տեղտելանալ · Ծ-ս ելել։

— oscura, *chambre obscure*. խաւարին սենեակ · Հետևելին Ծ-ս ելել։

Cameraccia, *sf. vilaine chambre*, f. սենեակ անպատճոյ, յոռի · ֆեխ · պղտոս տան։

Cameráta, *sf. chambrée*, f. ընակակից · տեղակից · բարեխեղճ անձանց ի միասին ընակելոյ · տան-ընտանիք · տրեանոյ-ս։

— *sm. camarade*, m. ընակակից · ընկեր · կենակից · յարկակից · տան-ընտանի · Իշխան, Խոսն։

Camerélla, *sf. chambrette*, f. սենեկիկ · խցիկ · տանցիկ։

Cameretta, *sf. garde-robe*, f. Տեսիլ · պատրաստանոց · * պատանոց · Խոհանոց։

Camerièra, *sf. soubrette*, *suivante*, *femme de chambre*, f. կին սենեկապան · պատիճ սենեկապան · տան պետնեղուկ · Հոգին։

Camerièraccia, *sf. chambrière*, f. պատիճ սենեկաց · տան պետնեղուկ։

Camerière, *sm. valet de chambre*, m. սենեկապան · սենեկապան · Իւ օգտին · Հոգոյ · Խոսելոյ · տան ··· ուշը նոսրանալ։

— di locanda, *garçon*, *sommelier*. պատառաք ի պանդոկոյ · մանուկ, պատանի ընդունարան · գլխ · լուծողափոխ Իշխանին ··· ուշը։

— del papa, *sm. camérier*, m. սենեկապան քահանայապետին Հառնոց · Իմ խոշտեխն տան Իշխանին ··· ուշը։

Camerino, *sm. cabinet*, *bouge*, m. սենեկիկ · խցիկ · խուց · տանցիկ։

Camerône, *sm.* grande chambre, f. սենեակ մեծ. ◆ Camice, *sm.* aube de prêtre, f. շապիկ սկիզբ. ◆ Camicia, *sf.* chemise, f. շապիկ կին. ◆ Camiciotto, *sm.* camisole, f. ներքնազգ. փոս. ◆ Camiciuola, *sf.* id. ներքին բաճկոն. իկ ◆ Camiscia, *sf.* chemise, f. շապիկ կին. ◆ Cammeino, *sm.* petit camée, m. փորրիկ տարբեր քանդակագործ. ◆ Cammella, *sf.* femelle du chameau, f. մասակ ուղտ. սեռի ուղտ. ◆ Cammello, *sm.* chameau, m. ուղտ. մորթուկ. բաճուկ. սեռի ծամոյ. ◆ Cammellopardo, *sm.* giraffe, f. անասուն. գնձուղտ. ◆ Cammeo, *sm.* cornaline, f. 2. camée, m. տարբեր. 2. քանդակ. քանդակագործ յանկոս պատաքանիա. ◆ Camminare, *vn.* marcher. յապրիլ. գնալ. ◆ — *sm.* marche, f. voyage, m. գնալ. ընթացք. ճանապարհորդութիւն. ◆ Camminata, *sf.* promenade, f. 2. marche, f. ճանապարհորդութիւն. ◆ Cammino, *sm.* chemin, m. 2. voyage, m. 3. cheminée, f. 4. âtre, foyer. m. ճանապարհ. ուղի. շաւիղ. 2. ընթացք. գնալ. ճանապարհորդութիւն. 3. ծխատունդ. ծխան. * միջոցք. * ծխնելոյզ. 4. կրակարան. * կամարան. ◆ Camoscio, *sm.* chamois, m. վայրենական գազան. ◆ Camosciatura, *sf.* apprêt des peaux de chamois, m. յարգարուածք մորթոյ պիտակման գազանի. ◆ Camoscio, *sm.* chamois, m. պիտակման գազան. ◆ — a, a. camus, e. շիտակ. տափակ (ռնիւք). 2. տափակաքիթ. խոռոչ (գետին). 2. ◆ Camozza, *sf.* chamois, m. պիտակման գազան. ◆ Campagna, *sf.* campagne, f. դաշտ. յայտ. վայր. պատ. անդաստան. տպատակ. դաշտավայր. 2. պեղ. չէն. 3. ճանապարհորդութիւն. կռիւ. ◆ Campagnuolo, *a.* champêtre. դաշտային. ◆ — rasa, *plat pays.* տափակագոյն. դաշտաւայր. Campidoglio, *sm.* capitole, m. կապիտոլիոն. ◆ Campione, *sm.* champion, m. 2. échantillon,

Campagnuolo, *a.* champêtre. 2. campagnard, e. դաշտային. դաշտական. վայրի. 2. լիճական. գեղջուկ. ◆ Campanaio, *sm.* clocher. ծխատուն. ◆ Campanaro, *sm.* id. ◆ Campanello, *sm.* sonnette, f. 2. clochette, f. ◆ Campanile, *sm.* clocher, m. աշտարակ զանգակատուն. ◆ Campanone, *sm.* grosse cloche, f. զանգակ մեծ. ◆ Campare, *va.* sauver. ազատել. փրկել. ◆ — *vn.* se sauver. éviter. 2. vivre. ազատել. զերծանել. պրծանել. ◆ Campeggiare, *vn.* rôder avec l'armée. 2. ressortir, se détacher bien du tableau. բանակ հարանել. բանակել. 2. վեղեուլ կարգել. գունդ դնդատն. զերծրկել երեւել. ◆ Campeggio, *sm.* campêche, m. ◆ Campereccio, *a.* champêtre. դաշտային. ◆ Camperello, *sm.* petit champ, m. ◆ Campestre, *a.* des champs, champêtre, ◆ Campestre, *a.* rustique. դաշտային. ◆ Campione, *sm.* champion, m. 2. échantillon,

m. քաշմանարկղ · դերգաղն · ախոռանոց · 2· գոյդ · օրինակ · ապրին · ֆերմելաշեն · կերտելիք · ֆոտոգրաֆ · խոսիմ · 2· երգերս · նվեր · հասնիր · հոսդրա ·

Campionessa, *sf.* heroine, f. կին դերգաղն, քաշմանարկղ · դերհասը · ֆոտոգրաֆ ֆոտը ·

Campire, *va.* échampir. չորքի պատել · կապարել գծիպես · բերան ինչոր բերել · ինչոր ·

Campo, *sm.* champ, m. 2. campagne, plaine, f. 3. espace, m. 4. place, f. 5. camp, m. armée, f. 6. matière, f. անդ · ապրակ · անդասաստան · վիճակ · երկիր · 2· գաշտ · դաշտապ · բացատկար · գետր · 3· տեղի · վայր · 4· Տրապարակ · 5· բանակ · Համբար · Համկատ · զանիշ · ապահ · գունդ · զորք · 6· Նիւթի (բանիկ) · Նյութ · լիքնիւթ · Նրան Իրեն · 2· տնեղբ · 3· Իրեր · 4· պատան · 5· զբոսան · տոհերը · Նիշերը · 6· Հասին ·

A —, *aux champs.* ի դաշտի · ի վայրի · ի բացի · ի բացավայրի · ուշերուս · Նշերուս ·

Mettere in —, *mettre au jour, proposer.* առապի գնել · ի լույս ածել · յայտնել · ընդունդանդանել · օրինաս Նշանակ · Հայտնաս նշանակներ · նահանջ ինչիրեր ·

— di battaglia, *champ de bataille.* կռտանդ · մարտի տեղի · Հակառամարտ · առապրեզ մարտի · Նշան Հրդեհը ·

Dar —, *donner le loisir, le temps.* ի բացայայտնել · ապ ժամանակ · Հնարել · տեղի տալ · Նիշերին · Հանի Հերթով · Նհան Նիշեր · ծգ Հերթով ·

Pigliar — addosso ad uno, *prendre le ton sur qn.* Հոխանալ · Նշանալանիշ ·

Porsi a —, *se camper.* բանակ Հարկանել · բանակել · զբոսա ֆոտոգրաֆ · ֆերմելաշեն ·

Uscir a —, *presenter la bataille.* կռտանել ի մարտ · Հակառակել · Հնչեղ ուշեր · Հնչեղ ըսքերով ·

Camuffare, *va.* déguiser, ajuster, parer. փոփոխել · փերփարատնս · Նոտնկել · Նեղոտնկ Նիշեր · Նեղոտնկ ըեղ · Նիշեր · Նրանքեր ·

Camuso, a, *a.* camus, e. տափակքիմ · 2· Հարիմ · տափակ (տնիչ) · Նոսոչ · Նոսիր դոչոսոչ · 2· Նոսոչ (դոչոսոչ) ·

Canaglia, *sf.* canaille, f. պիղծորդ · Նասոնիզնատնիկ · Նասոտնիմ տոլիսն · Նասիմ · ըչ Նոսի Նոսիր · ֆերիկ · Նոսչոսոչ Նոսիրը ·

Canagliaccia, *sf.* les derniers des hommes. պիղծորդ ժողովրդական · ըչ Նոսի Նոսիր ·

Canale, *sm.* canal, m. Նորդակ · Նրմոզ · առ.առնդանդ · կորիզ · 2· առոս · Նրաղարիմ · Ֆոս գետոց · 3· Նեղոզ · կերրիզ · ըչ Նոսի · ֆերոսի · ոզերս · ըչ Նոսի · 2· ըչ Նոսի Նոսիրը · ըչ Նոսիրը Նոսիր · ֆերոսի Նեղոզ · 3· զոբոչ · Հոսդրա · Հոսդրա ·

Canaletto, *sm.* petit canal, m. Նորդակ · Canalino, *sm.* փոքրիկ ոզերս ըչ Նոսի ·

Canapa, *sf.* chanvre, m. կանեփ · Հնեղերը · Հնեղիր ·

Canapaja, *sf.* cheneviere, f. անդ, գաղանդ կանեփիդ · Հնեղերը Նորդրա · Հնեղերդրան ·

Canape, *sm.* fil de chanvre, m. լոր · չուան ի կանեփ · առաստ · Նիչ ·

Canape, *sm.* canape, m. բազմանոց · գաստառիր գնապ · Հնեղ · Հոսնիչ ·

Cancello, *sm.* petite corde, f. առաստ · ոզերս · Նիչ Նիչ · ոզերս ·

Cànapo, *sm.* (fune grossa) câble, cordage, m. գաղան · չուան · Նորդաբ · Նրաղ Նիչ · Նրաղ Նիչ ·

Canapuccia, *sf.* chenevis, m. կանեփ գաղան · կոպիկ · Հնեղերը · Հնեղիր Նորդրա · Հնեղիր ·

Canarino, *sm.* serin de Canarie, m. կանարեան նիշտուն · * գեղձանիկ · * կանարեան սերինս · Հոսնիչ · Հոսնիչ · Հոսնիչ ·

Canàta, *sf.* réprimande, saccade, f. յանդիմանդնիչ · առատ · չիչ · Նրբեր · Նոսիր ·

Canatteria, *sf.* quantité de chiens, f. քաղմանդնիչ չանդ · չանիչ · ոզերիկներ · ոզերիկ Նիչ Նիչ ·

Canattière, *sm.* valet de chiens, m. պահնապան չանդ · ոզերիկներ · ոզերիկ Նիչ Նիչ ·

Canavaccio, *sm.* (sorta di panno lino, ruvido e grosso) canevas, m. Նորդր կտաս ի կանեփդ · Հնեղերը Նիչ · Նրաղ Նիչ ·

Cancellabile, *a.* qu'on peut effacer. ջնջելի · եղծանելի · զոբոչոսոչ · զոբոչոսոչ Հնեղիր ·

Cancellagione, *sf.* (rature, extinction, f.

Cancellamento, *sm.* (ջնջումն · եղծանումն · չիչնումն · ոզերիկ ·

Cancellare, *va.* effacer. ջնջել · եղծանել · ջրել · 2· գիչերել · զոդդրել · զանդրել · զոբոչ · զոհոս Նիչեր · 2· ոզերնոչ · ոզերնոչ · Նրաղ Նիչեր · Նիչ ·

Cancellatura, *f sf.* rature, f. ջնջում · եղծանում · չիչնում · ոզերիկ ·

Cancellazione, (*Sm.* ոզերիկ · զոբոչ · Նիչ ·

Cancelleria, *sf.* chancellerie, f. Տրոհարանական առան · առանդ առանդարքի · գիրան · ոզերնոչոսոչ ·

Cancelliere, *sm.* chancelier, greffier, m. առանդարքի · գոդարան · Տրոհարանական գործ · գիրանդարանդ գլուխ · ոզեր ոզերնիչ · եղեկեներ · ըեր ոզերնոչ · ոզերոզ ·

Cancello, *sm.* treillis, barreau, m. balustrade, f. փակդանքի · փակդանգապատ · Նոսդխանիր · Նիչեր · Նորդրանքի ·

Cancellone, *sm.* grand barreau, m. փակդակ մեծ · ոզերնոչ · Նիչեր ·

Canceroso, (a. a. chancreux, se. ոզերոզ ·

Cancheróso, (ցեղ գոդդակեղ · Հնեղ Հնեղերի

Cànchero, *sm.* chancre, cancer, m. գոդդակեղ · * Հիդդրա · Հնեղ Հնեղիր ·

— *int.* nargue! բաշե · ոզ! · դա · Հեռ Հեռ ·

Cancherélla, *sf.* gangrène, f. Նրբդրան · Նորդ ·

Cancréna, (ոզերիկ ·

Cancrenáre, *vn.* se gangrener. ոզերոզոզ գնդրան · ապահանել ի Նրբդրան · ոզերիկ Նե Հնեղերիկ Նրբդրան · ոզերիկ ·

Cancrenóso, a, *a.* gangreneux, se. Նրբդրան · ոզերիկ ·

Cáncro, *sm.* cancer, signe de l'écrevisse, m. 2. écrevisse, f. 3. chancre, m. Նրբդրանքի · առանդաստան Նրբդրանդ · 2· Նրբդրանդ · 3· գոդդակեղ · գոդդակեղ · ոզերիկ ոզերնիչ · 2· ըոհոս Նիչ · Նիչ · 3· ոզերիկ · Հնեղ Հնեղ ·

Candéla, *sf.* chandelle, f. Տրաղ · Տոհ · Հոհ · Տրի ·

— di cera, bougie. Տոհ · Տոհնդեղ · * Հիդդրա · Տոհ · Հոհ · դա · Հոհոս · ոզերիկ · ոզերիկ ·

Candelábro, *sm.* candelabre, m. աշտանակ առնդաղաբ · Հնեղ · Նրաղ Նիչ · Հիդդրա ոզերիկ ·

Candelája, *sf. la Chandeleur, la Purification.*
Candellára, *sf.* ան. ան. ան.

Cannibale, *sm. cannibale*, m. 2. *sauvage*, m. 3. *rustre*, m. Մարդակեր ժողովուրդ [Ամերիկայ]. 2. Վայրենի. 3. Չիմաստ. անարդ. [Ամերիկացոց ասելիքն խոնջ վերանիզոր պէր ինչքեն. 2. Խեղդի. 3. Տգիտաց. Ինչ.]

Cannocchiale, *sm. lunette d'approche ou à longue vue*, f. զորձի գնեալաց իրս դիտելոյ. * դիտակ. տեսրակ.

Cannonata, *sf. canonnade*, f. *coup de canon*, m. արձակումն, հարուած պատրաստական ամօթոց. Ինչ պէրլուծ. ասրուծ. Ինչ էն պեղոյծ.

Cannoncello, } *sm. tuyau*, m. խողովակ փո-
Cannoncino, } ջրոյ. 2. խոյան. ոռ. տեսչուած. 2. ասրուծ ասելոյ.

Cannone, *sm. canon*, m. 3. *épouttin*, m. ամօթ պատրաստական. * [Ինդանոյ. 2. փող. խողովակ. 3. Եղէգն ասասրնանկոց. Ինչ. 2. զօրս. տեսչ. 3. տասրս.]

Cannonaggiare, *va. canonner*. արձակել. Ձգել զգուշոց պատրաստական ամօթոց. Ինչ պէրլուծ. Ինչ էն պեղոյծ.

Cannoniera, *sf. embrasure de canon, canonnière*, f. պատուհան պատրաստական ամօթոց. Ինչ պէրլուծ էն ասրուծ. Հայելոյ պեղոյծ.
— d' una nave, *sabord*. պատուհան պատրաստական ամօթոց նաւոյ. լուսնոյ. Ինչ. ներ Ինչ էն պեղոյծ ասրուծ.

Cannoniere, *sm. canonnier*, m. գիմաւոր զի Ձգել զգուշոց պատրաստական ամօթոց. Ինչ ասրուծ.

Cannoso, *a. plein de roseaux*. եղէգնառատ. լաւիցառատ. Ինչ էլլեր.

Cano, *a. chenu*, *e.* սպիտակ. սպիտակեալ. սպիտակացեալ. Ինչ ասրուծ. ասրուծ. պէրլուծ. պեղոյծ. ասրուծ. — ի ասրուծ.

Canoa, *sf. canot*, *petit bateau*, m. նաւակիկ. մակոյկ. Ինչ էն. ասրուծ.

Canocchiale, *v.* Cannocchiale.

Canocchio, *sm. vieux échalas*, m. Ցեղացեալ ձող որմոյց. Ինչ. Ինչիկ. ասրուծ ասրուծ.

Canone, *sm. canon*, m. 3. *redevance*, f. կանոն. կարգ. օրէնք. 2. կանոն. մասն ազօթից ի պատարագի. 3. տարեկան Ցաւ. մեռաց. վարձք. գիմաւոր. ասրուծ. ասրուծ. 2. Լինուիլ ասրուծ ասրուծ ի ասրուծ. 3. Ինչ. Ինչ պէրլուծ. Ինչ էն պեղոյծ.

Canonica, *sf. maison canoniale*, f. *cloître*, m. 2. *maison du curé*, f. տուն կանոնիկոսաց. 2. տուն ժողովրդապետի. Ինչ էն Ինչ. Ինչ ասրուծ. 2. Ինչ ասրուծ ասրուծ ասրուծ Ինչ.

Canonicale, *a. canonial*, *e.* կանոնիկոսի. Ինչ էն Ինչ ասրուծ.

Canonicamente, *av. canoniquement*. բան կանոնաւոր. Ինչ ասրուծ ասրուծ.

Canonicato, *sm. canonicat*, m. պատիւ. պաշտօն կանոնիկոսի. Ինչ էն Ինչ. Ինչ ասրուծ.

Canonichessa, *sf. chanoinesse*, f. կանոնիկի. Ինչ էն Ինչ.

Canonicità, *sf. canonicité*, f. կանոնականն իրեն. Ինչ ասրուծ ասրուծ ասրուծ. Ինչ էն Ինչ.

Canonico, *sm. chanoine*, m. կանոնիկոս. Ինչ էն Ինչ. Ինչ էն Ինչ.
— *a*, *a. canonique*. կանոնական. օրինաւոր. վասն կանոնի. Ինչ էն Ինչ. Ինչ ասրուծ Ինչ էն.

Orc canoniche, *heures canoniales*. կանոնական ազօթք. Ինչ էն Ինչ.

Canonista, *sm. canoniste*, m. անգիտ կանոնաց. օրէնսգէտ. Ինչ էն Ինչ ասրուծ Ինչ էն Ինչ.

Canonizzare, *va. canoniser, mettre au rang des saints*. գնել. Համարել. կարգել ի Ինչ ասրուծ. Ինչ էն ասրուծ Ինչ էն. Ինչ էն Ինչ.

Canonizzazione, *sf. canonisation*, f. Համարել. կարգելն ի Ինչ ասրուծ. Ինչ էն ասրուծ Ինչ էն Ինչ.

Canopè, *sm. canapé*, m. բազմական պատուասիր. Ինչ էն. Ինչ.

Canoro, *a. harmonieux*, *se*, *sonore*. յարմարական. գեղգեղակ. քաղցրաձայն. Ցեղացական. Ինչ էն. Ինչ.

Canova, *sf. cellier*, m. 2. *taverne*, f. շտեմարան, մառան գինոյ. 2. տուն գինոյ. աշխարհատանդ. Ինչ ասրուծ. Ինչ էն Ինչ. Ինչ էն Ինչ. 2. Ինչ էն Ինչ.
Uomo che tien —, *marchand de vin*, m. վաճառական գինոյ. Ինչ ասրուծ ասրուծ Ինչ էն.

Canovaccio, *sm. canevas*, m. խոյր կամ ի Ինչ էն Ինչ. Ինչ ասրուծ. Ինչ էն Ինչ.

Canovajo, *sm. sommelier*, m. շտեմարանապետ. * մառանապետ. Ինչ էն Ինչ.

Cansare, *va. éloigner, écarter*. անցուցանել. Ցեղացուցանել. ի բաց առնել. Ինչ ասրուծ. Ինչ էն Ինչ.
— *vn. s'éloigner, éviter*. անցանել. Ցեղացանել. ի բաց մտալ. Ինչ էն ի բաց գինոյ. Ինչ ասրուծ. Ինչ էն Ինչ.

Canatòja, *sf.* { *lieu de refuge*, m. ի պատսպարս.
Canatojo, *sm.* } պատսպարան. ապաստան. անձի զի ապաստիի. Ինչ էն Ինչ. Ինչ ասրուծ Ինչ էն Ինչ.

Cantabile, *a. qu'on peut chanter*. զոր ասրնի ի երգել. Ինչ էն Ինչ.

Cantacchiare, *va. chanter tout bas*. մրմնջել. երգել ակռով. Ինչ էն Ինչ Ինչ. Ինչ էն Ինչ.

Cantafavola, *sf. conte bleu*, m. *fable*, *sornette*, *baliverne*, f. առասպել. բամբասիք. Ինչ. Ինչ էն Ինչ.

Cantajuolo, *sm. chanterelle*, f. կանչող ծիծառն. Ինչ էն Ինչ.

Cantambanca, *sf. enchanteresse*, f. վհատ կամարգ. Ինչ. Ինչ էն Ինչ.

Cantambanco, *sm. charlatan, jongleur*, m. կամարգ. Ձեռնածու. Ինչ էն Ինչ. Ինչ էն Ինչ.

Cantamento, *sm. chanson*, f. երգելն. երգ. Ինչ ասրուծ. Ինչ էն Ինչ.

Cantante, *a. chanteur*, *se*. 2. *joyeux*, *se*, *gai*, *e.* երգելոյն. 2. զուարճագին. Ինչ. Ինչ էն. 2. Ինչ.

Cantare, *va. chanter*. 2. *ramager*. երգել. Ձայնագել. երգս ասելոյ. 2. գեղգեղել. Ձայնագել. Ձնծուղ. խօսել (ծիծառոյ). Ինչ ասրուծ. Ինչ ասրուծ. Ինչ էն ասրուծ Ինչ ասրուծ. Ինչ էն. 2. Ինչ էն Ինչ.
— *sm. chant*, m. երգ. ասոյ. Ձայնագ. Ինչ էն. Ինչ. Ինչ էն. Ինչ.

Cantarello, *sm. petit bassin de garde-robe*, m. փոքրիկ ամօթ ապարանի. Ինչ էն Ինչ ասրուծ.

Cantaro, *sm. bassin de chambre, de garderobe.* 2. (una misura e un peso di 150 libbre; fuori di Firenze varia secondo i paesi) *quintal, m.* անօթի ապրարի. 2. հղկորգ. Խոշոր. գործ. Բեռնել. 2. գնել.

Cantata, *sf. cantate, f.* երգ. գեղգեղանք. Նուագ. Ինչոլ. Հաղ. Երգել. գնհանք.

Cantato, a, *a. chanté, e. երգեալ.* Messa cantata, *grand'messe, messe haute, f.* երգօրէք պատարագ. • Ամենայր պատարագ. Ճեռասուն ներկայիս.

Cantatore, *sm. chanteur, m.* երգեցիկ. երգիչ. գուսան. Խոնհան. Ինչոլ. Ինչոլ.

Cantatrice, *sf. cantatrice, chanteuse, f.* գուսան. հին երգեցիկ. Ինչոլ. Ինչոլ. գործ. գնհանիս.

Cantarella, *sf. cantharide, f.* ապառնոց եղնուկ. ասիի եղնուկ. գործ. գնհանիս. Ինչոլ. գնհանիս.

Cantarellare, *vn. chanter à voix basse.* մշնջիլ. երգել մեղմով. գնհանիս երգեր. Ինչոլ. Ինչոլ. Ինչոլ. գնհանիս.

Canterina, *sf. musicienne, chanteuse, f.* գուսան. երգեցիկ. Խոնհան գործ. գնհանիս.

Canterino, *sm. chanteur, m.* երգեցիկ. երգիչ. Խոնհան. գնհանիս.

Canteruto, a, *a. anguleux, se.* անկիւնաոր. գնհանիս.

Cantica, *sf. cantique, m.* երգ. Նուագ. օրհնութիւն. գործ. Ինչոլ. գնհանիս.

Canticchiare, *vn. chanter tout bas, chanter à voix basse.* մշնջիլ. երգել մեղմով. գնհանիս երգեր. Ինչոլ. Ինչոլ. Ինչոլ. գնհանիս.

Cantico *sm. cantique, m.* երգ. օրհնութիւն. ապր. Ինչոլ. Ինչոլ.

Cantiere, *sm. chantier, m.* ատգան ի գանգատանս Նաւաց. Ինչոլ. Ինչոլ. գնհանիս.

Cantilena, *sf. chansonnette, f. vaudeville, m.* երգ. Նուագ. գանգատ ապր. գայգայ. Ինչոլ. Ինչոլ. Ինչոլ. գնհանիս.

Cantilenaccia, *sf. mauvaise chanson. f.* յոռի երգ. գնհանիս.

Cantilenare, *vn. chanter.* երգել. Նուագել. Ինչոլ. Ինչոլ. գնհանիս.

Cantillare, *vn. chanter tout bas. մշնջիլ.* երգել մեղմով. Ինչոլ. Ինչոլ. Ինչոլ. գնհանիս.

Cantimplora, *sf. carafon, m.* անօթի գինիոյ գանացատեղոյ. անօթի գովացուցիչ. Ինչոլ. գնհանիս.

Cantina, *sf. cave, cantine, f.* 2. lieu souterrain, m. ջուխտարան. ատգան գինւոյ. 2. գնհանիս. գեանափոր. գործ. Ինչոլ. գնհանիս. 2. Հաղ. Ինչոլ. Ինչոլ.

Cantinetta, *sf. caveau, m.* 2. *carafon, m.* փոքր ատգան գինւոյ. 2. անօթի գովացուցանելոյ գինի. Ինչոլ. գնհանիս. 2. Ինչոլ. գնհանիս.

Cantiniere, *sm. sommelier, celui qui a soin* Cantiniero, *de la cave, m.* ջուխտարանապետ. Ինչոլ.

Cantino, *sm. chanterelle, f.* քար Նուագարան. Ինչոլ. Ինչոլ.

Cánto, *sm. chant, m.* 2. (parte di poema) *chant, m.* 3. *côté, m. partie, f.* 4. *coin de la chambre, m.* 5. *coin d'une rue, m.* երգ. Նուագ. մշնջիլ. 2. երգ. ձայն մի վիպասան երգոյ. 3. կողմն. կայս. Ինչոլ. 4. Ինչոլ. անկիւն. 5. գլուխ ճանապարհաց. Խոշոր. Ինչոլ. Հաղ. Ինչոլ. 2. Ինչոլ. Ինչոլ. 3. Ինչոլ. Ինչոլ. 4. Ինչոլ. գործ. 5. Ինչոլ գործ. — degli uccelli, *ramage.* երգ. բարբառ թռչնոց. Ինչոլ. Ինչոլ. Ինչոլ.

Lasciar da —, *laisser de côté.* Ինչոլ ի միակողմն. Ինչոլ Ինչոլ.

Dal suo —, *quant à lui.* քան զնա. ի նմանէն կրասէ. յիրմէ կողմանէ. ձայն Ինչոլ.

Mettere da —, *faire des épargnes.* գնել ի միակողմն. յատկացուկ (գնոյս). Ինչոլ. Ինչոլ Ինչոլ. Ինչոլ. Ինչոլ. Ինչոլ. Ինչոլ.

Cantonare, *vn. cantonner.* անկիւնէ. գնալ. անկանել. ապրել. Ինչոլ. Ինչոլ.

Cantonata, *sf. coin, m.* անկիւն. Ինչոլ.

Cantoncello, *sm. petit coin, m.* փոքր անկիւն.

Cantoncino, *sf. coin, m.* անկիւն. Ինչոլ.

Cantone, *sm. coin, m.* 2. *pierre angulaire, f.* 3. *canton, m.* անկիւն. 2. վէմ անկեան. 3. կողմն. Նահանգ. գաւառ. Ինչոլ. 2. Ինչոլ Ինչոլ. 3. Ինչոլ. Ինչոլ. Ինչոլ.

Cantoniera, *sf. courense de rempart, gouine, f.* ապր. Ինչոլ.

Cantoniere, *sm. enjôleur, fourbe, m.* Նենգաապր. աստակասպաս. Ինչոլ Ինչոլ. Ինչոլ.

Cantore, *sm. chantre, m.* երգեցիկ. երգիչ. Խոնհան. գնհանիս.

Cantoria, *sf. galerie des chantres, f.* սրահ երգեցկաց. Խոնհանոցի Ինչոլ.

Cantucciájo, *sm. pâtissier, m.* ար յորինել պարգաւտիս շաքարաս. Ինչոլ Ինչոլ Ինչոլ.

Cantuccio, *sm. petit coin, m.* 2. *biscuit, m.* անկիւն փոքր. Ինչոլ. 2. կոխած Հաց. պարգաւտիս շաքարաս. յորինեալ. գնհանիս գնհանիս. գործ. 2. Ինչոլ Ինչոլ.

Canutamente, *av. prudemment.* խնամուսիութեամբ. Ճանձարով. անկանի. Ինչոլ.

Canutézza, *sf. blancheur des cheveux, f.* ալիք. ալեհարի. ապիսակութիւն հերաց. Ինչոլ. գնհանիս.

Canutiglia, *sf. clinquant, m. cannetille, f.* վարսանակ. Ինչ. անի. արծաթի. Ինչոլ. Ինչոլ.

Canúto, a, *a. chenu, e. ալեւոր. ալեհարեալ. Ծագկեալ ալեաւք. ապիսակացեալ. գնհանիս. Ինչոլ. գնհանիս. գործ. Ինչոլ. Ինչոլ. Ինչոլ.

Canzóna, *v.* Canzone.

Canzonáccia, *sf. mauvaise chanson, f.* երգ յոռի. Ինչոլ Ինչոլ.

Canzonare, *va. dire des sornettes. 2. chansonner, se moquer.* շաղփաղիկ. բամպուկ. 2. յերգ արկանել. ծաղր. խաղ. առնել. գնհանիս. Ինչոլ Ինչոլ գնհանիս. 2. գործ. Ինչոլ. Ինչոլ Ինչոլ. Ինչոլ.

Canzone, *sf. chanson, ode, f.* երգ. Նուագ. տաղ. Ինչոլ. Հաղ. Նուագ.

Canzonetta, *sf.* chansonnette, f. երգ, համառօտ · համեմատ · երգեր ·

Canzoniere, *sm.* recueil de poésies lyriques, chansonnier, m. գիրք երգից · երգարան · քառատողից յիշողոյ նուագարկարգաց · երգեր տիրոջը · տեղեկերէն ·

Cão, *sm.* veau marin, m. արմ ծովու · տե՛ս նաև տաճար ·

Caos, } *sm.* chaos, m. confusion, f. obscu-

Caosse, } rité, f. խառնակութիւն · չիմի · անկարգ եւ անգոյն եւ անկիրարարեալ երք · խառար · կերպերք · խորել · հարել · խորհրդել ·

Capacchione, *sm.* grande absurdité, grande sottise, f. անգամահալութիւն մեծ · յիմարութիւն · եէ · եռանդութիւն · զանէ · տեսանելի ·

Capaccio, *sm.* grosse tête, f. 2. entêté. գլուխ մեծ · 2. յամառատ · յամառ · երէ · պնդութ · գլուխ · 2. բնաջինջ · գնացիր ·

Capace, *a.* capable, habile. 2. spacieux, se, ample, vaste. կարող · յորդական · բաւական · ծաւալաւոր · խելամատ · 2. լայն · ընդարձակ · լայնատարած · գաւազ · եէ · եէ · եէ

Capévole, *a.* capable. կարող · բանական · ի-ապէր · եկեղեցիներէն ·

Capezzále, *sm.* fichu, mouchoir de cou, m. 2. chevet, oreiller, m. թաշկինակ, կապ պարանոցի կանանց · 2 · բարձ գլխոյ · տէլ եկեղեցիներէն գոտկ. ապ. 2 · ի-ապէր ·

Ridursi al —, *être au lit, à l'article de la mort.* մեռի ի մահ լինել · գալու մահու վիճակի · ի գրուանս մահու հասանել · ի-ելեւ-էջ-ին գնալ · ի-ելեւ-էջ ի-ելեւ-էն ·

Capézzolo, *sm.* mamelon, m. պտղունգ բանջարոց · ի-ձեր · ի-ձեր գալ ·

Capicério, *sm.* cheecier, m. գաշերեղ · յորդորիչ ինչ եկեղեցական պատուոյ · ի-ելեւ-էջ ·

Capiglia, *sf.* chamaillis, m. mêlée, bagarre, f. աղմուկ · կռիւ · ի-ելեւ-էջ · ի-ելեւ ·

Capillare, *a.* capillaire. հնման մազի · ապ գեղեցիկ ·

Capillizio, *sm.* la chevelure, f. les cheveux, m. pl. մազաթ · մազք · ապ-ապ · ի-ապ-ապ ·

Capimento, *sm.* capacité, étendue, f. բովանդակելն · ամփոփելն · տարածանիլն. տեղոյ ի-ին · ապ · ի-ելեւ-էջ-ին · ի-ելեւ-էջ ·

Capinascente, *sm.* sorte de perruque, f. մազադարդ մարսոյ · տէր գոռոց ելեւ-էջ-ին ·

Capinera, *sf.* (fauvette à tête noire, f. (pe-

Capinero, *sm.* (tit oiseau) թռչուն ինչ փոքրիկ · ի ծուխասաւար · գ-ապ-ի ի-ապ ·

Capiparte, *sm.* chef de parti, m. գլուխ ·

Capipopolo, *sm.* առաջնորդ · գ-ապ · ելեւ ·

Capire, *va.* contenir. 2. comprendre. բովանդակել · առնուլ · ամփոփել · տանել · 2 · իմանալ · խելամուտ, հասու լինել · ի վերայ հասանիլ · ապ-ի · 2 · ապ-ի · գ-ապ-ի ·

— *vn.* être contenu, e. ամփոփուալ լինել · բովանդակիլ · ապ-ի ·

Non — in se stesso dalla gioja, *être transporté de joie.* այլ ընդ այլով լինել առ ի-ելեւ-էջ-ին · ի-ելեւ-էջ-ին ելեւ-էջ-ին գալ ելեւ-էջ-ին գոռ գ-ապ-ի ապ-ի ·

Capisoldo, *sm.* gratification, haute-paie, f. պարգեւ (գինուորաց) · ելեւ-ի · գ-ապ-ի ·

Capistério, *sm.* vase que l'on porte sur la Capistero, tête, m. անօթ ի գլուխն դնելոյ · գ-ապ-ի ի-ելեւ-էջ-ին գ-ապ-ի ի-ելեւ-էջ-ին գ-ապ ·

Capitale, *sm.* fonds, capital, m. somme d'argent, f. գլուխ (ընչից) · ի-ելեւ-էջ ·

— *sf.* capitale, f. մայրաքաղաք · գլխաւոր քաղաք · ի-ելեւ-էջ-ին ապ-ի · ի-ելեւ-էջ-ին ապ-ի · ի-ելեւ-էջ-ին ապ-ի

Capitône, *sm.* capiton, m. խոշոր ձկատեսակ։

Capitoso, a, *a.* entêté, e, opiniâtre. յամառ. յամառոտ։

Capitózza, *sf.* chêne étêté, m. կտրված գլուխ հասած ծառեսպ. իսկ։ ծեղոտի գլուխ ծառ։

Capitúto, a, *a.* qui a une belle tête. (կտրտիճ) որ գլուխ գեղեցիկ կամ պատկառ է։ նեղ գլուխ։

Capo, *sm.* tête, f. 6. chef, conducteur, m. 7. chapitre, m. 8. cap, promontoire, m. գլուխ. 2. միտք. խորհուրդ. 3. ծայր. ծագ. գագաթին. կատար. 4. սկիզբն. հիմն. 5. խելք կամիզագ. 6. գլուխ. պետ. իշխան. ուղղ. առաջնորդ. 7. գլուխ գրոց. 8. առաջաբանդակ. գլուխ. տեր. բեռ. 2. ուել. ճիպ. 3. ուռճ. ծեղոտ. գլուխ. 4. ծեղոտ. խոխոռ. ուռ. 5. տեղերկու գլուխ. 6. գլուխ. բեղմնաշատ. եւ գլուխ. 7. գլոռ. ճառ. 8. ուռ գլուխ։

— di tavola, *place d'honneur*, f. նախաթոռ. գահագլուխ. յատկապահպան. տոռ. տեղ գլուխ։

— d' anno, *nouvel an.* գլուխ տարւոյ. տարեկան. * տարեգլուխ. * կազանդ. իսկ գլուխ. տերի ՚՚։

Dar il — d' anno, *souhaiter la bonne année, le jour de l'an.* գոհանալ ի նորոյ տարւոյ առնել. բարիս, երկայն առուս ինդրել. * նոր տարի շնորհաւորել. իսկ գլուխ գնալ տարեկանել։ ինկնիկել։

— d' opera, *chef-d'œuvre*, m. գործ երեւելի. գործ անհնոյն գործոց ՚՚՚ իւր։ ուր իւր։

— per —, *en détail.* մի առ մի. մի քան միոչ. մանր մասամբ. չնչին. ղերեզ ղերեզ։ ճիւղ ճիւղ։

— di latte, *crème*, f. սեր. կոյակ։

— di panni, *pièce de toile*, f. բոժանդակ ման կտաւոյ. տեղ ծոպոց։

A — salvo, *tout sain.* ողջամբ. ողջամբ. ՚՚՚ տեղով։

Per ogni — d'uomo, *par tête.* առ. այր քան գլուխ. քան մարդամարդ. առամ գլուխ։

In — di tre anni, *à la fin de trois ans, après trois ans.* յետ երից ամաց. ի կատարել երից ամաց. իւր իւր տիրութեանն իւր իւրաքան տարւ։

Far — ad uno, *avoir recours, recourir.* դիմել. ծրիմալ. ում տալ. տիրութեան ընդ նմա. ուղղիմել։

Far —, *jaillir.* պղտկել. բղխել. ելանել. գուլալել. ելմիկ. սփռել. ծորալ ելմիկ. տալ ելմիկ։

Rompere il —, *ennuyer, casser la tête.* ձանձրացուցանել. ում տրտմել։

Metter —, *se jeter.* 2. *aboutir.* ձանել. գնալ. անկանել. 2. ելել. ելանել. ձառանցանել. ձանել (ձանապարհի). անկոչ. անտեղի ելմիկ։ 2. գնդիմանալ ելմիկ. ելեզանալ։

Venire a —, *achever, venir à bout.* ելանել. ձառանցել. ի գլուխ ի գլուխ ձանել. կատարել. ում ելեզանալ. անկիրանալ։

Far — in un luogo, *s'assembler.* ի միմեանս ձառանցել. գումարել. ժողովել. ի միմեանս իւրեւ ելելիս։ գումարուիլ։

— a nascondere, *cligne-musette.* ի մարմանան խաղ. * պատշտամակ. ՚՚՚ գնդան։

Da —, *de nouveau, derechef.* անգրկեն. վերստին. միամիտամ. կրկին. գաղեզանգ. ելելիս։

Capobandito, *sm.* chef de bandits, d'assassins, m. գլուխ ասպանդոց, սրիկապետ. ասպանապետ. խոխոռ. ուռ։

Capobombardière, *sm.* commandant des bombardiers, m. պետ արձակողաց գնդի. գնդապետ ուռ։

Capocaccia, *sm.* grand-veneur, m. որսոց գաղ պետ. ՚՚՚ ուռ։

Capócchia, *sf.* gros bout d'un bâton, m. 2. tête des clous, des épingles, etc., f. գլուխ, առուա նայ ցպոյ. 2. գնդակ, գլուխ (աբեզանգ). ծեղոտի ուռ. ելան ելոռ։ 2. (ելոռ, ելոռ) ուռ։

Capócchio, a, *a.* lourdaud, e. անմիտ. ի անդրամիտ. ուռոռ. ելան ելոռ։

Capóccia, *sf.* caboche, grosse tête, f. գլուխ մեծ. ոխոռ ուռ։

Capocenso, *sm.* capitation, f. հարկ. մարգահարկ. խոռոռ. ծեղնիկ։

Capocóllo, *sm.* andouille, f. saucisson, m. կերակուր ինչ ի խոզենոյ. * խոզի երշիկ. ոռոռ. ուռոռ։

Capocróce, *sm.* (strada divisa in molte, o molte che si riducono in una) *carrefour*, m. գլուխ, կիզք ճանապարհաց. ճանապարհ. ճանիկք. ծեղոտ ելոռ. ոխոռ ՚՚՚։

Capocuóco, *sm.* écuyer de cuisine, m. գահ. ճաշոյ. պետ խոհանեպաց. ուղ ուռ։

Capo d' opera, *sm.* chef-d'œuvre, m. երեւելի գործ. գլուխ անհնոյն գործոց (ուրուք). ՚՚՚ իւր։ ոռ. ուռ իւր։

Capofila, *sm.* chef de file, m. le premier soldat d'un rang. առաջինն զինուորաց ի մի կարգ առնելոց. ելոռ ոռոռ ելոռ իւրոյ։

Capogátto, *sm.* vertige, m. թաւալ. գնորք.

Capogíro, *sm.* vertige, m. 2. caprice, m. fantaisie, f. թաւալ. գնորք. * գլուխ պտոյտ. 2. գնորք. բանդագուշանք. ոռ ոխոռոռ. ոռնոռոռ. 2. խելոռ ելոռ. խելոռ։

Capolavóro, *sm.* chef-d'œuvre, m. երեւելի գործ. գլուխ անհնոյն գործոց. ՚՚՚ իւր։

Capoletto, *sm.* dossier, m. ասքասի մարդոց անկոցնոց. ելոռոռոռոռ ոռ ելոռոռոռոռ ելոռոռ։

Capolevare, *vn.* tomber la tête la première. անկանել գլխիվայր. ոռ ուռոռ ելոռոռ։

Capolino, *sm.* petite tête, f. գլուխ փոքրիկ. ոռոռոռոռ։

Far —, *regarder en cachette.* դիտել, ելել ի ծածուկ. ելոռոռոռոռ. ելոռ ոռոռոռ։

Capolo, *sm.* poignée, manche, f. գաւառագործ. ելոռոռոռոռ. ոռ. ելոռ. ոռոռ։

Capomaèstro, *sm.* architecte, m. 2. chef, surintendant, m. ճարտարապետ. 2. վերակացու. գլուխ. ելոռ. 2. ոռոռոռոռ։

Capomándria, *sm.* gardien d'un haras, m.

պահպանող իրանական։ Խելքևէկեն։ Խելքևէկ-ութիւն ակնոցներ։ ակնոց։

Capona, *sf.* femme entelée, f. կին յամառա-պնդիչ։ ը։

Caponaggine, *sf.* entêtement, m. obstination, opiniâtreté, f. յամառամտութիւն։ Ինաթ-պնդչութիւն։

Caponamente, *av.* obstinément, opiniâtrement. յամառամտութեամբ Ինաթ-պնդչութեամբ։

Caponcello, *sm.* petit mutin, m. փոքր մի յամառ։ ոչ ը։ Ինաթ-չ։

Capone, *sm.* caboche, f. 2. opiniâtre. գլուխ մեծ։ 2. յամառ։ ակռա ոչ ը։ 2. Ինաթ-չ։

Caponería, *sf.* entêtement, m. յամառամտութիւն։ Ինաթ-պնդչութիւն։

Capopópolo, *sm.* chef de parti, m. գլուխ առաջնորդ ժողովրդական։ ժողովրդավար։ ճեպհոն ոչ ը։

Capopiédde, *sm.* sottise, f. անմտութիւն։ ամոթչութիւն։

Caporále, *sm.* caporal, m. 2. chef, commandant, conducteur, capitaine, m. սարդապետ։ 2. գլուխ։ առաջնորդ։ Հրամանատար։ ճ ոչ ը։ 2. ղեր։ ֆոլուղուն։ պետ։ ղար։ ը։

Caporano, *sm.* chef, m. գլուխ։ առաջնորդ։

Caporiúne, *sm.* gros jardinier, m. գլուխ։ ֆոլուղուն։

Caportolano, *sm.* jardinier en chef, m. առաջին պարտիզպան։ ղուչչեղան ղուչ։

Caposcuola, *sm.* celui qui fait des élèves ou des imitateurs dans la peinture. որոյ ըստ-ցած աշակերտք են կամ նմանողք ի նկարչութեան։ բեմնիճ, նախընտրութեան ըստ-ցած ոճով։

Caposódio, *sm.* gratification, f. պարգեւ գիտողութ։ Խոհ։ դոհութիւն։

Caposquádra, *sm.* chef d'escadre, m. սարդապետ նաւատորմից նաւաց։ ֆոհանիս ֆոհ-ղոհանիս։

Capotrúppa, *sm.* chef de troupe, m. զօրագլուխ։ սարդապետ գնդի։ ասքեր։ պետ։ ղար։

Capovolgere, *va.* renverser, mettre à l'envers. գլխիվայր անել։ խառնակել։ շփոթել։ գլխիվայր։ գլխիվրայ։ գլխիվրայ։ ղար։ ղուր ելեմէկ։ ալ խոթ ելնել։

Cappa, *sf.* cape, f. manteau à capuchon, m. 2. chape, f. կրճնոց։ փիլոն։ 2. սարդապան (եպիսկոպոսաց)։ խալաճոմ։ խորհրդարան։ 2 (ձեռնոց) ֆաթիոն։

Cavar — e mantello d'alcuno affare, tirer pied ou aile de qc. կատարել։ սարդաւել ի գլուխ հանել։ պիտիրել։ դար ըշ-ֆարել։

Uomo di spada e —, homme d'épée. այր պերճասիրտ, առանց դարմանի ևան։ պեր-ճա տանի։ ևիմեան պերճանիր։

Cappáre, *va.* choisir, élire, choisir. ընտրել։

Cappeggiare, *vn.* (t. di mar.) chaviver. կոթանել։ շրջել նաւու։ կիր պերճնիրել։

Cappella, *sf.* chapelle, f. 2. (la moltitudine de' musici deputati a cantare in una chiesa) la chapelle, la musique, f. սարդար։ նաւապետ։ 2. նուագարանչ։ սրուճանա-կանք, երաժիշտք հիմնադրեալ։ ֆոհիչ։ ան-ճոհ։ 2. պերճոհ ֆանոնիրել։

Canto a —, plein chant. Համաչաստհական, Հաստատուն երգ եկեղեցւոյն գասդիայաց։ ըմբնիրելեն պեր—պերճոհ պերճոհ ելնիճ։

Cappellaccio , *sm.* feutre, m. յամբ խոր-ֆիճ։ ղարի։ պերճ ղարիճ։

Cappellájo, *sm.* chapelier, m. խոյրաւոր։ ղարիճղ։

Cappellanía, *sf.* dignité du chapelain, f. 2. chapellenie, f. վիճակագործութիւն Տաղան։ 2. Ի դաղանի վերակացուի Տաղան։ Ռուճ-ղարիղարիճ։ ֆոչրնիճ։ 2. ֆոչրնիճ։ Ռուճ-ղարիճղ ղարիճ-ղարիճ։

Capellano, *sm.* chapelain, m. վերակացու Տաղան։ Ռուճ-ղարիճ։ ֆոչրնիճ։

Cappellétta, *sf.* oratoire, m. փոքրիկ մատուռ։ աղոթանոց։ պերճոհ ճ-ղարիճ։ ղարիճղարիճ։

Cappellétto, *sm.* petit chapeau, m. փոքրիկ խոյր։ ղարիճղարիճ։

Cappelliéra, *sf.* étui de chapeau, m. անօթ խոյրի։ ղարիճ ֆոհանոց։

Cappellináio, *sm.* ratelier, m. ձիոյ փայտ կախելոյ։ ղարիճ ոճոճճ ղարիճ։ ղարիճղարիճ։

Cappellino, *sm.* petit chapeau, m. խոյր փո-քրիկի։ ղարիճղարիճ։

Cappéllo, *sm.* chapeau, m. խոյր եւ բոպայութ-ղլխոյնոց։ * գլխարկ։ * փեղկոյր։ 2. խոյր։ պատն. Տիրականիք վարչապետութ։ Ի գլուխ (մեհեանց, անկոյ)։ 4. պատ ծագիկոյ։ ղարիճ։ 2. պերճոհ-ղարիճ ղարիճ-ղարիճ։ 3. (ծովու) հովիտ։ գ. ղարիճղարիճ ֆոհ։ **Cavarsi il —,** far di —, ôter son chapeau. բանալ գլխարկ։ ձեռնարկ։ գործել ոճոճ։ ղարիճ ոճոճ։

Cappellóne, *sm.* grand chapeau, m. խոյր մեծ։ պերճոհ ղարիճ։

Cappellúccio , *sm.* vieux chapeau, m. խոյր հնացեալ։ հին։ ծոռ ղարիճ։

Cappellúto, a, *a.* huppé, e. (թռչունն որ ունի գլխատոր։ * գրուխատոր։ ղարիճղ։

Capperi! *int.* nargue! ho! ho! բաթե։ ահ-ոգ։ պո։ ֆո։ ղարիճ ղարիճ։ հեղ։ ղարիճ։ ճոհոյ։

Cappero, *sm.* câprier, m. 2. câpre, f. կապար (ծառ եւ պտուղ)։ ճեպեր։ պերեր։

Capperóne, *sm.* coquetuchon, m. cape, f. կրճնոց։ տատասող։ ֆոճոճ։ ֆոհանոճղարիճ։

Capperottáto, *sm.* capitolade, f. կերակուր ղնւ։ պէր ղարիճ ղոտ։

Capperúccia, *sf.* mauvais manteau, m. յամբ կրճնոց։ ճեպհ ֆոհանոճղարիճ։

Capperúccio , *sm.* camail, m. խոյր (ստե-զոյից)։ ֆոհոտու ոհղարիճ։

Cappiétto , *sm.* dim. ganse, f. ծոպք։ ժա-պատեր։ ֆոպիճ։

Cáppio , *sm.* nœud, m. Հանգոյց։ կապ։ ֆոհ-ղարիճ կապ։ Կիրճ։ դող։ պերճոհ-ղ — corsojo o scorsojo, nœud coulant. յար-ժելի Հանգոյց։ ևերեր ևերեր։ ղնոր դող։

Capponája , *sf.* mue, f. գառատեղ։ գազանի կուտ Տաւու։ ըղլեր պերճոհ։ ղ-ղերճոհ։

Capponáre , *va.* chapponner. մորել։ կուտս առնել գազանաց։ ֆոհոտ ճոհերճոհ։ ղղլեր ղերճոհ։

Capponcello, *sm. petit chapon*, m. փոքրիկ կատա՛ս. փոքրիկ շոշկէ։

Cappone, *sm. chapon*, m. կատա՛ս. *որ-ձուտ. շոշկէ. շոշկէ. նիհարցնել։

Capponiera, *sf. caponniere*, f. գեռանոցոր ուսած գրատեղի պտուզը պահելիքին։ Ինչքեր ամոռած ևնչևլիքեն նման իրեր. նիհարնել։

Cappotto, *sm. capot*, m. *capote*, f. կրնոց· ի՛ջնոց· տաղտուկ· վարագանոցի· ի՛ջ-ևոցե։ նիհարնել։

Cappucino, *sm. capucin*, m. կապնատոր փռան. ի՛ջևնոցե։

Cappuccio, *sm. capuchon*, froc, m. գլխա-նոց· խոյր (պարեզոյին)· գոշևցէե։ ծոռոգոլ գոշևցէե։

Capra, *sf. chèvre*, f. այծ· ևնչէ· գնչ։

Caprajo, *sm. chevrier*, m. այծաղան· Տուիս.

Capraro, *այծին*· ևնչէ ցաղան։

Caprallievo, *sm. nourri par une chèvre*, m. տնեալ յայծիկ· ևնչևնեն գնչևլեալ։

Capresta, *sf.* (degna di capestro) *pendarde*, f. կին արժանի կախաղանի. մանչապարտ· գոշևցէե ևորը. ևոռևս գոռևնևնեցե։

Capristaccio, *sm. corde à pendre*, f. 2. fig. *pendard*. պարան կախաղանի· Տղայն· խեղդ· 2· արժանի կախաղանի· մանչապարտ· գոշ գոշևցէե։ 2· գոշևցնեցե· ևռևնե գնռևնևնեցե։

Capresteria, *sf. gaillardises*, f. pl. լկտի բաներ· լկտութիւն· գոշևցէե ևեռէ։

Capresto, *sm. corde à pendre*, f. պարան կախաղանի· Տղայն· խեղդ· ևռևնե· գոշ գէե· ռոռևնե գէե։

Capretta, *sf. jeune, petite chevre*, f. այծի։

Caprettina, *այծ պզեակ· այծ ռաքևռ· նհ-ևէե· նհևէե· ոևչէ գոշևէ։*

Caprettino, *sm. chevreau*, m. ասիի· ռէ· ձ։

Caprétto, նշան ևևչևեին երեսէ երեսի գոշևէ։

Capribarbicornipede, *a. qui ressemble à une chèvre. այծի նմանի· ևեռի ռոռևնևի· ևեռևնեն գնչևէ։*

Capricciaccio, *sm. boutade, extravagance*, f. *ևևչևեան բանը· անկապ ռևնևնեցե անկապ գնացք· գաղափարի ևեռևնեցե· ևեչէ· ևնչևս· նաչոռոգոշևէ· ոևչևնեն գնչ։*

Capricciare, *vn. frissonner de peur. գոռ-գանի. գահ գահարնել· գաղաձիկ· գոգալ առ երևիւղի· ևեչգոռոգոռոգոռ ևևչևեին· երեսէ երեսի ոևչևէ ոևչոռ ձ։*

Capriccio, *sm. frisson*, m. 2. *caprice*, m. գոգաձիկ· գոգալ ևեռևնեցե· գաղաձիկ· 2· ևաչ· գնչոռ· գնչ։ 3· Տնորք· ոևչևնեցե· գաղափարի· գնորդ· Տղայի ոևչի ոևնգ· գնորդ· ռևռևգաձիկ ևաչևնգոռ· ևևչևեին· երեսէ երեսի ոևչևէ գոռևնևնեցե։ 2· ոևչե· գոռոռոռ· ևեռևնե· ևևչևեին· ևևչևեին ոևչոռ· 3· ևեռոռ· գոռոռոռոռ· ևոռ-ռ· ոևչոռ ևեչ։

Aver — di una cosa, *avoir envie de quelque chose*. գանկալ· յոժարել· ևեղեր ևեռ-ռէե· ոռգոռոռեե· ևեղև ևեռէե։

Capriciosamente, *av. capricieusement. քան կաձև անձին ևաչոռ· քան Տնորք քնոց· քան Տանգոռ· ոևչևեին գնչոռոռեե։*

Capriciosità, *sf. extravagance*, f. անկապ գանկալութիւն· բաղձ· անհաւանութիւն· ևեչե-ռևչևո ռոռ· ոռգոռոռեե։

Capriccioso, a, *a. capricieux, se. Տնացա-ձեր· կամաձեր· ոևչևնգոռ· ռաղձ· 2· կա-մագնաց· կամակոր· ևեռ· խեղ· ռաչևո· գոռևնգոռ· ռեռևնե· ևռևնե· ռոռգոռոռ-ևեռ· 2· ռեռև ևեչևեին գոռեռո· ռոռեռևնե-ևեռ ևեչ ևռևնե· ռեռևնեռևեռ· ևևչևեց։*

Capricorno, *sm. capricorne*, m. *այծնգևեւր· առտևգաոտն այծնգևեր· ոռչեռ· ոևչոռեե ևեռե· ևեռև ոևչոռեե։*

Caprifoglio, *sm.* (erba) *chèvre-feuille*, m. *առտի ևեղ անռաչևռո Տոգևռեց· * Տոբի-Տոյր· * այծնռոռեե։ ռեչե ևռեռոռեշ· ոևչ ևեռ ևռչոռոռ ևեչևոռեե ոռշեռ։*

Caprino, *a, a. de chevre, de bouc. այծի։*

Caprigno, *այծնեին (Տոբի)։ Նոռաղեան· ռե-ևեչե ևռևնոռ· ռեռև (ռեչևռե)։*

Càprio, *sm. chevreuil*, m. *ևաղքռոգ· այծնեաձև գոգոռեի· այծնեաձև· ևռևռեե· ևեռև։*

Capriola, *sf. cabriole*, f. *ռաոռաձև· ևաղք-ռեչևռոչեե· ռեչևռոռեե։*

Capriolare, *vn. cabrioler, sauter. ռաոռաչ ի ևեր Տոգևչ· ռեչևռոռեե։*

Capriolétto, *sm. faon*, m. *ռեչ այծնեաձև· ևռևռեե ևռեռևռեե։*

Capriolo, *sm. chevreuil*, m. *ևաղքռոգ· այծնեաձև գոգոռեի· այծնեաձև· ևռևռեե· ևեռև։*

Capripede, *a. chèvre-pied, qui a des pieds de chevre. Նոռաղեան· ևեռև ոևչևէե· ոևչոռ ևռևռեե։*

Capriuolo, *sm. chevreuil*, m. *ևաղքռոգ· այծնեաձև գոգոռեի· ևռևռեե· ևեռև։*

Capriuola, *sf. chevrette*, f. *եղ ևաղքռոգ· գոգոռեի ևռևռեե· ևեռևեե։*

Càpro, *sm. bouc*, m. 2. *cápre*, m. *Նոռաղ· գաչ· գաղ· 2· ևաւ Տիեղ· ևռևռեե· ևեռև։ ևռևռեե ևեռև։ 2· գոռոռոռեե ևռևռեե։*

Capróne, *sm. vilain bouc*, m. 2. *débauché*, m. *Նոռաղ գաչ· 2· գաղշոռ· ոևաոռաչ· ևեռև ևռևռեե· ևեռև· 2· ևեռևեռևեե· գոռոռոռեե։*

Càpsola, *sf.* (la parte del fiore, o della pianta che racchiude i semi) *capsule*, f. *գաոռաձև ևեղևռևռոռ· գաոռեռ ևեղևռև. ևռևռոռոռեե· ոևռևռոռեե։*

Capúccio, *sm. petite tête*, f. գլուխ փոքրիկ· գոշևէե։

Capzióso, a, *a. captieux, se. գաոռեր· խա-ևեռոչ· ևռևռեե։*

Carabattole, *sf. pl. minuties, vétilles*, f. pl. *ձանր· գռևգռեռոչ· չնչին· ոևռաչ ևռռ· ոռշեռ ևեռևեռ· ոշև ևեչ։*

Carabina, *sf. carabine*, f. *Տղայն Տեռևէղ· Տղայն կարճ· չայն ևեռևռեռ· ևռևռոռեե։*

Carabiniére, *sm. carabinier*, m. *Տեռևաղ· Տղայնռիս· ևռևռոռեե ևռևռեե։*

Caraccollare, *vn. caracoler. չռշևռշեչ ևռի-ևռռաչ· ռեչևռ ոեռևռեե։*

Caracollo, *sm. caracole*, f. *չռշևռշեչև ևռիևռռաչ· ռեչևռ ոեռևռեե։*

Caráffa, *sf. carafe*, f. *ևռևռոչռաձև· չնչ· ա-գաոչի· *ևեռգաոչի· ոևռևռեե չևչե։*

Caraffina, *sf. burette*, f. *փոքրիկ չնչ· ռռա-ագաոչիկ· չևչևեե։*

Caraffone, *sm. grande carafe*, f. *մեծ չնչ· ագաոչի· ևռե· ոևչևռո չևչե։*

Caraménte, *av. chèrement.* ախով · թանգրիվ · 2 · Մեծագին · Ծանրագին · Հանդագնեի Ելե · 2 · պերեալը ·

Caramógio, *sm.* (uomo piccolo e contraf'atto) *courtaud*, m. կարճ Հասակաւոր · Ի գուճ · * գաճաճ · Ցիցիկ · պզտաւոր ·

Carapignársi, *vp. s'engager.* յանձին առնուլ · պրկանիլ · գանձն ընդ · · · առնինանիլ, պզտաւոր ·

Caratáre, *va. peser avec justesse.* կշռել ուղղութեամբ, ճշդի· · Ելեցնի Ելեցնե· Ելեցնի Ելե Ելեցնե·

Caratello, *sm. caque*, f. *baril*, m. կարաս փոքրիկ · * տակառիկ · Վարել ·

Carato, *sm.* (peso che è il ventiquattresimo dell' oncia) *carat*, m. կորիզ կղէնի · չուի չորիկ Հասիզ գոլնեայ · * կիլաս · 2 · ասաՀան յաւուրեան (ոսկւոյ) · Ելեցնե·

Carattere, *sm. caractere*, m. 5. *écriture, main de qn.*, f. նշան · նշանակ · կերպարան · Ակարադիր · գրուած · Ելեր · տիպագ · 2 · գիր · նշանագիրք · 3 · պատճ · չուչ · փառք · պարտեն · Ելեցնեան Ելեցնե· 4 · բարբարոս բարուց · բնաւորեան · 5 · պատճան խոսոց, գրելոյ · Ելեցնե· Ելեցնե· Ելեցնե· տառաց · 2 · Ելեցնե· Հարե · դարս Ելեցնե· 3 · Ելեցնեան Հանգոյ · չուի · ոյնոյնե · 4 · Ելեցնեայ · Ելեցնեան · Ելեցնե· 5 · Ելեցնեան Ելեցնե· Ելեցնեան ·

Caratteristico, a, a. *caractéristique.* առանձնիչ · նշանակիչ · յայտնիչ · պերւոյ Ելեցնեան · Ելեցնեան ·

Caratterizzáre, *va. caractériser.* նշանել · գիրել · գրագրել · 2 · պատճել · Ելեցնել · յայտնել (գրոյս ոյոյց) · Ելեցնեան · առանձնաՀատ · 2 · Ելեցնե Ելեցնե · պերւոյ Ելեցնե · Ելեցնեան ·

Carbonája, *sf. charbonnière*, f. 3. *cul de basse-fosse*, m. Ելեզ ածուխ · Ելեա որ գանձեան գործեն · 2 · Ելեն վառարան ածխոյ · 3 · բանդ խաւարտին · անձուկ · Ելեցներ ծակոյ · Ելեցնեան · 2 · Ելեցնեայ Ելեցնե· 3 · տար, Ելեցնե· ղնեան ·

Carbonájo, *sm. charbonnier*, m. գործիչ · վաճառող ածխոյ · Ելեցնեան ·

Carbonáro, *sm. carbonaro*, m. կողմնակից պատուիրեան ազատական · Ելեցնեան բանեան Ելեցնեան ·

Carbonáta, *sf.* (carne di porco insalata, cotta su' carboni) *carbonnade*, f. ապտխ խոզիկի ի կանաչապէ · ոմանց պատրաստեան ելեցնեան ·

Carboncello, *sm.* (gemma del color de'car-

Carbónchio, \boni accesi) *escarboucle*, f. 2. *anthrax*, m. կարիճ Հան · առաջին Ելեցնե· 2 · կայծակի · խաղաղ ոյոյս մխոյն · կեղ չարակեղ · Ելեցներ · Ելեցնեան Ելեցնե· 2 · Ելեցնեայ · Ելեցնե·

Carbonchióso, a, *a. brûlé*, e. կիզեալ · Ելեցնեալ ·

Carbóne, *sm. charbon*, m. ածուխ · ածուղ · * գործիչ · 2 · կայծակն · խաղաղ · Ելեցնե· Ելեցնե· 2 · Ելեցնեայ · Ելեցնե·

Carboneria, *sf.* carbonerie, f. գաղտնի միաբանութիւն վասն պատուիրեան խաղալոյ · Ելեցնեան բանեանը Ելեն Ելեալ Ելեցնեան ·

Carbónico, a, *a. carbonique.* ածխական (մեթոտոս) · Ելեցնեան ·

Carbónio, *sm. carbone*, m. ածուխ զատ, անխառն · Ելեա Ելեցնե· ·

Carbúncolo, *sm.* (gemma) *escarboucle*, f. տատասին · * կարճ · Ելեցնեան · Ելեցնեան Ելեա · Ելեցնեան Ելեցնե·

Carcáme, *sm. carcasse*, f. ոսկրատ · մեռեալ ոսկերք · ոսկերք չորացեալք · Ելեցնե Ելեցնեա · Ելեցնեա Ելեցնեան ·

Carcáre, *va. charger.* բեռնիս կապել · Ելեցնեան ·

Carcássa, *sf. carcasse*, f. ազգ մեռ · Հրալեզ գեղաց · պէս ոյ Ելեցնեան ·

Carcásso, *sm. carquois*, m. կապարքիս · աղեղնաւորաց պերւոյ · Ելեցնե· ելեցնե·

Carceramento, *sm. emprisonnement*, m. կալանք · բանաւորգելութիւն · Հանգ ·

Carcerare, *va. emprisonner.* բանդարգել առնել · բանդել · գնել ի բանդի · ի գերատեղի · ի բանս արկանել · Հանգ Ելեցնե· · ելեցնեան Ելեցնե ·

Carcerato, *sm. prisonnier*, m. բանդարգել · բանաւոր · բանդական · կալական · Ելեցնեան · արգելեալն · Հանգնեա · Հանգ ոլորանեան ·

Carceratóre, *sm. celui qui emprisonne*, m. կալանաւորական · Ներքակ որ ի բանդ արկանէ · ելեցնեան Ելեցնե· ելեցնեան ·

Carcerazione, *sf. emprisonnement*, m. կալանք · բանդարգելութիւն · բանդ · Հանգ · ելեցնեան Ելեցնե ·

Carcere, *sm. e f. prison*, f. բանդ · արգելան · առն բանդի · ելեցնեան · Հանգ ·

Carcerière, *sm. geôlier*, m. բանապահ · բանդապան · ելեցնեան ·

Carciofája, *sf. lieu planté d'artichauts*, m. պարտէզ կանկարաց · Ելեցնեան ·

Carciófala, *sf.* } *artichaut*, m. կանկար · Ելե-
Carciófano, *sm.* } ցնեան ·

Carciófo, *sm.* }

Carciofaléto, *sm. lieu planté d'artichauts*, m. պարտէզ կանկարաց · Ելեցնեան ·

Cárco, *sm. fardeau*, m. բեռն · Ելեցն · — a, *a. chargé*, e. բեռնաւոր · Ելեցնեան · Ելեցնեան ·

Carda, *sf.* (pianta) *carde*, f. փուշ որով գզեն գառնից · Ելեն Ելեցնեան պէս ոյ պեղեն ·

Cardáre, *va. carder.* գզել գառնից · ցէն, Ելեն Ելեցնեան ·

Cardatóre, *sm. cardeur*, m. գզիչ առուեաց · Հանեցնե · Ելեցնեան ·

Cardatúra, *sf. cardage*, m. գզելն · Ելեցնե ·

Cardeggiáre, *va. carder. 2. medire, se moquer.* գզել գառնից · 2 · չարաճճուել · բամբասել · ոյոյսնել · ցէն Ելեցնեան · 2 · ան Ելեցնե · Ելեցնեան Ելեցնեան ·

Cardellétto, *sm. chardonneret*, m. Թռչուն

Cardellino, *sm.* (*fig.* * ակռաւաբար) * կոսմիկոս · ասքեն ճուռլու ·

Cardialgia, *sf. cardialgie*, f. ցաւք, ախտ սրտի, առաջնորդ · Ելեցներ ոլորեալ ·

Cardinalát o, *sm. cardinalat*, m. աշխարհան, պատիւ · Ելեցնեան վարդապետաց · Ելեցնեան ·

Cardinäle, *sm. cardinal, m. 2. gond, m. Ծխ-
ըանակիր վարդապետ. 2. Դղնդի. փերեպնոս. 2. բերէն.*
*— a. cardinal, principal, e. գլխաւոր. գլու-
ևէ. պեւևէ գալէէ.*
Cardinalesco, ja, *a. de cardinal. Ծխրանակիր*
Cardinalizio, *Կվարդապետաց. փերեպնոս գլու-
ինելիք.*
Color —, *pourpre, écarlate. Ծխրանի. ֆէզ-
ՀԷԱԷ բեէն. Խոռերենի.*
Cardinalizzato, a, *a. revêtu de la pourpre. Ծխրանապետաց, Ծխրանակիր (վարդապետ). Խոռերենի. ֆէզՀԷԱԷ ինինել (փերեպնոս).*
Cárdine, *sm. gond, pivot, m. 2. pôle, m. Դղնդի. 2. բեւևս երկնից. բերէն. 2. ծոռնայ*
Cárdo, *sm. chardon, m. 2. chardon à bonnetier, ou à foulon, m. եկբան. * ուղա-
փուշ. 2. եկբան գաւառ գիւղ. պեւևէ պեւևէ. 2. պեւևէ պեւևէ ինչ ծառ ևէ.*
Cardoncello, *sm. séneçon, chardon sauvage, m. Վարերի եկբան. Խեղոն պեւևէ պեւևէ.*
Cardóne, *sm. chardon, m. եկբան. արագ. պեւևէ պեւևէ օճ.*
Careggiáre, *va. courtiser, caresser. 2. estimer beaucoup. փաղաքշել. ողորել. գրգռել գգուել. 2. մեծ համարել. ունել ևս. մեծարգիս. փուլիեֆելի ևօռոիերենե. օճ-
լուհե. 2. չել ևերենի ֆեռճ. ևիեհոռ ևինել.*
Carèllo, *sm. coussin, carreau, m. 2. couvercle de garde-robe. բարձ. 2. կափարիչ ամ ռոյ ի պէտս ևաուելոյ. ևօռոիերե. 2. ծիւր ֆեռճ ևէ.*
Carena, *sf. carène, quille de vaisseau, f. ոգևռպոյս պատկռաձոյգ, յատակ ևաս. լեռ ծռ-ուլ-ռէ. ռռոռ ևէ.*
Careнággio, *sm. carénage, m. Նորոգ ևս. ոգևռպոյսի. լեռնէն ծռ-ուլ-ռէ ևերեկնելի ևինե. ֆուլ-ֆուհնե.*
Carenáre, *va. carèner. Նորոգել, կարել զոգևռպոյսն. լեռ ծռ-ուլ-ռէ ևեռնելե-
ֆուլ-ֆուհնե.*
Carénza, *sf. défaut, manque, m. պակաս.*
Carénzia, *սաեֆնե. ևեռնելե.*
Carestía, *sf. disette, famine, f. պակասութիւն. Ռաձռոնեֆնե. ասմ. կարօտութիւն. ֆէզևէ. ևեռնելե. ևօֆնե.*
Carestóso, a, *a. privé du nécessaire, sujet à la disette. կարօտեալ. չ ևառ. ֆեռհնե.*
Carézza, *sf. (per lo più Carezze, pl.) caresses, amitiés, complaisances, f. pl. գգուանք. փաղաքշանք. քծինք. սէր. բարեկամութիւն. օճլուհ. ևաճռոդեին. փուլիեֆելի. Նեռնելե.*
Carezzaménto, *sm. flatterie, mignotise, f. ողորանք. քծինք. * չողոքորթ ևութիւն. օճլուհ. ևուլեռնելե. ֆռհլուհ.*
Carezzáre, *va. caresser, cajoler. գրգռել. գգուել. փայփայել. ողորել. փաղաքշել. օճլուհե. ևուլեռնելե. փուլիեֆելի. Նեռնելե ևեռոիերե. ևուլե լեուլե. ֆռհլուհ ևինե.*
Carezzatóre, *sm. flatteur, caressant, m. ողորիչ. փաղաքուչ. մարդաշնակ. * չողոքորթ. օճլուհ. ևուլե. ռռեռլ լեուլե. ֆռհլ.*
Carezzévole, *a. caressant, charmant, e. քաղցրաբան. չանկռչիչ. ողորիչ. ևուլեռ-
ևիչ. ևուլեռե.*
Carezzevolménte, *av. flatteusement, tendrement. քաղցրաբան չանկռչ. մարգաշնակութեամբ. սիրով. քաղցրութեամբ. ևուլ-
լե ևէ ևէ. ևուլեռնելե ևէ. ռռեռհոդ-
ևեի ևէ.*
Carezzina, *sf. caresses tendres, cajoleries, f. pl. քաղցրաբան չանչ. քծինք. ողո-
քանք. գրգռանք. ևուլե ևեռնելե. ևռռ.*
Carezzóccia, *sf. caresse de paysan, f. անհեղուկ գգուանք. փեռլնելե օճլուհ.*
Cariáto, a, *a. carié, e. բռռռռոտեալ. որդնա-
լից. փռռրնե.*
Cárica, *sf. fardeau, m. charge, f. 2. commission, f. ցօին, m. 3. place, charge, f. poste, m. բեռն. Ռաձռոնեֆնելե. ասմ. 2. Հոգ. ինամ. գործ. 3. պաշտօն. իշխանութիւն. պաշտ. բարձ. ևէչ. ևուլեռնելե. 2. իչ. ևուլեռնելե. ևուլեռ. ևեեռոէչ. 3. Հռռ-
ռէռ. ֆռհ. ֆռյե*
— d'arme da fuoco, charge, cartouche, f. փամփուշտ, Տբար (Հրացանիդ). ևիռ-ֆեե ֆիչեհնե.
Caricáre, *va. charger, mettre une charge sur... 2. charger. 3. accuser, jeter la faute sur qn. 4. presser, solliciter, prier instamment. 5. ajouter, surcharger. 6. exagérer. բեռնաւ կռացիլ, դնել. ազիռացիլել. Ռաձռռռ-
ցռյանել. 2. յանձն առնել. զործ ի ձեռն առել. Հաւատալ. կարգել. 3. ամբաստանել. ըռռպռռանիլ. արկանիլ ի վերայ. 4. Ռեղել. ևռռռռռնիլ. ժանգ. 5. յաւելուլ. զնել ի վերայ. 6. ռռռռեցուլ. ռռռռռռռ-
ցռյանել. ևէռռլելիչեհ. ևէռռ ռռռհռ. 8. Հռռլեռ ևիեհ. ռիռռռեռ ևիեհ. 3. ևէռռ. ևեռ ևիեհ. ևէռռլելիչեհ. ևռռիռռեռ ռզռռ-
ևռ. ևեիիեհ. ռիռռիռռ ևիեհ. 4. ռիեռռ-
ևռռ ևիեհ. ռռռ ռռզռռիռռ. ևէռ ևուլեռնելե. 5. ֆռհռռ. ռռիռռռռ. ևռռիռռեռ ռռռհռ. ևուլե ևիեհ. 6. ռիռռիռռ. ռիռռռռռռ. ևեռնելե ևռռռռռ ևիեհ.*
— l' arco, bander. լարել. գաղիդ. ընդ դիրկս մտանել. ևռ ռռռհռ. ևէռռհռ.
*— uno schioppo, un cannone, charger. ևռռռ գիրացանս, գաւառքարմանի անօքռ-
ևռ. ևիռ-ֆեե ռզռռռռռռ.*
— l' orza col fiasco, se charger de vin. ընդ գիրկս մտանել. գիչեհռռզ անկռնել. ևէռռլ ռլռ.
— a basso, abaisser les voiles. իջուցանել գաւառռռռռ. ևէելելիչեհ ևռռռիեռ.
— uno di bastonate, assommer. գան չարկանել. ռռռռ ռռռհռ. գռռհռ.
— l' inimico, charger, attaquer l' ennemi յարձակել ի վերայ թշնամւոյն. փուլիեն ևռռլելիչեհ ևիեհ.
*— un oriolo, monter une montre. յարգա-
ևել. լարել գժամացոյցն. ֆռռռհռ.*
*—la ad uno, jouer un tour à qn. խաղ առ-
ևել. խաղալ. պատրել. ռիչ ռռռհ ռիռռռռ. ևէռռ լիեհ. ռլռռիռռ.*
Caricarsi, *rp. se charger. ևռռռռռռռ. ընռլ. ռէռռլռռռռ. ռզռռռ.*
— di cibo, se gorger. ընռլ. ևռիլել գռ-

ραμαμάδι· ֆորթոնը ուղղորդիչ· ընթեր գոռոզ նետիչ։

Caricatamente, *av.* avec caricature. Ծաղր ներառյալ· Ծաղրանքի ենթարկելը էր։

Caricatore, *sm.* chargeur, m. 2. qui monte. որ բեռնիս կապէ· լցնողիչ· 2· որ լսրէնի· ենթակրիչ· ուղղորդիչ· 2· ֆուշտ· ֆուշտանոց։

Caricatúra, *sf.* caricature, m. 2. charge, f. 3. crapoussin. Ծաղր ներառ· 2· բեռն· 3· ֆրանկ· կարճ հասակաւոր· * գամասէ· Ծաղրանքի ենթարկելը· ծաղրանքի ենթարկելը· ֆնդվերէն ենթակրիչ· 2· կրկին· 3· գիշեր ուղղորդ։

Carichétto, *sm.* petite charge, f. բեռն փոքրագի· ենթակրիչ կրկին։

Cárico, *sm.* faix, m. 2. office, soin, m. 3. imposition, f. 4. blâme, reproche, m. բեռն· ծանրութիւն· 2· հոգ· խնամ· պաշտօն· գործ· 3· տուրք· հարկ· 4· պարտականութիւն· բաղդատանք· անվաստանութիւն· կրկին· ծաղրելէ· 2· իր· մեղադիր· ենթարկելը· 3· վերին· 4· պատիժ· կրկին· ենթակրիչ։

Dar ad uno —, accuser. անվաստանել· կրկին կրկին։

— a, a. chargé, e. բեռնաւոր· լցնել· աղբաղնել· կրկին ենթակրիչ· կրկին։

Colore —, couleur foncée, f. ֆոսի գոյն· գոյն բեռ։

Cárie, *sf.* carie, f. փտութիւն· երբ· նեխ· կրկիրկրկին։

Carigliône, *sm.* carillon, f. ծռանգաւոր ժամագոյց· հնչուիլը ծռան։

Carina, *sf.* ma chère, f. սիրելի իմ· սիրելիս իմ· ճկնանդի։

Carino, *sm.* mon cher, m. սիրելի իմ· սիրելիս իմ։

Carióso, a, a. carié, e. փտած· նեխեալ· կրկրկրկին։

Carisma, *sm.* grâce, faveur, f. don, m. շնորհք· պարգեւ· ներելու· զօրութիւն։

Carità, *sf.* charité, f. 3. compassion, f. Caritàde, սէր· ասատանդիրութիւն· ընկերք· Caritàde, ներողութիւն· երբեմնի ներողութիւն· 2· ողորմութիւն· տուրք· ելեմոսին· 3· գութ· գթասիրութիւն· ծառայութիւն· Լաւ լսող, ֆուրակ ծառայութիւն· սիրելիս· 2· — ողորմ· իմաստ· սիրելի· ելեմ· 3· վերանորին· ենթակրիչ։

Far la —, faire des charités. ողորմել· տուրք տալ· ողորմ վերածել։

Caritatévole, a. charitable. ողորմած· գթած· ծաղրանքի· զրպարտիչ· ելեմ· ֆրանսերէն ենթակրիչ· ֆրանսերէն։

Caritatevolmente, *av.* charitablement. զբ·

Caritativamente, *av.* charitablement. ողորմ· ծաղրանքի· ֆրանսերէն ելեմ· ծառայութեամբ· ֆրանսերէն ելեմ։

Caritativo, *v.* Caritatevole.

Caritatóso,

Carlino, *sm.* sorte de monnaie d'argent à Florence et à Naples. դրամ մը նեապոլսոյ· ոսկի ոչ նշանակելի ուշադրութեամբ։

Carlóna (alla), *av.* négligemment. անհոգութեամբ· յանհոգութ· վարկաբեկիչ· ինձնելութեամբ· ինձնելին ենթակրիչ ուշադրութեամբ։

Cárme, *sm.* vers, m. տող· երգ· ծաւալ· նեխիչ· լեր։

Carmelitáno, *sm.* carme, m. կարմելիտեան կրօնաւոր· ֆրանսերէն ծռանգիչ։

Carminare, *va.* carder, tainer. գզել· ենթակրիչ ենթակրիչ։

Carminio, *sm.* carmin, m. Ներեի· կարմրագեղ· ասար· ուրախութեան· ուրախ· ասար ծաղր։

Carnaccia, *sf.* mauvaise chair, f. յոռի միս· ենթակրիչ։

Carnaccióso, a, *a.* charnu, e. մսեղ· իմ սև·

Carnacciúto, *v.* Carnóso· գեր· ենթակրիչ· ենթակրիչ։

Carnaggio, *sm.* viande à manger, f. միս ի կերակուր· ենթակրիչ կրկին։

Carnagióne, *sf.* carnation, f. գոյն մարմնոյ (մարդոյ) ի դեմս· ենթակրիչ ենթակրիչ։

— fresca, teint fleuri, m. կարմիր գոյն մարմնոյ· ֆրանսերէն· ուրուր ենթակրիչ ենթակրիչ։

Carnaĭo, *sm.* charnier, cimetière, m. գերեզմանոց· ՀամեմատականՀոգեվարքի· ֆրանսերէն։

Carnajuólo, *sm.* carnassière, f. մսեղաց պարագայ· սպիտակ ենթակրիչ· ենթակրիչ։

Carnalàccio, a, *a.* très-sensuel, le. ցանկասէր· յոյժ մարմնասէր· պաղծասէր· մարմնասէր· ենթակրիչ ենթակրիչ։

Carnale, a. charnel, le. մարմնասէր· մարմնական· մարմնասիրական· 2· մարմնասէր· ցանկասէր· ենթակրիչ· ֆնդվերէն· 2· ենթակրիչ· ենթակրիչ ենթակրիչ։

Carnalità, *sf.* concupiscence charnelle, sensualité, a. մարմնասիրութիւն· ցանկասիրութիւն մարմնոյ· անասնական· պաղծասիրութիւն· ենթակրիչ· ենթակրիչ· ենթակրիչ ենթակրիչ։

Carnalménte, *av.* charnellement. ըստ մարմնոյ· մարմնական պէսով· ցանկասիրաբար· ենթակրիչ ենթակրիչ։

Carnáme, *sm.* quantité de chair corrompue, f. գիակներ· բազում ենթակրիչ մարմնոյ· ենթակրիչ· ֆրանսերէն ենթակրիչ։

Carnascialáre, *va.* faire la débauche, se réjouir, faire carnaval. կատարել գոռոզ բանկենդանի· զուարճ ի բաղկենդանի· ենթակրիչ· յուսալել· ենթակրիչ ենթակրիչ· ենթակրիչ ենթակրիչ· ենթակրիչ ենթակրիչ։

Carnasciále, *sm.* carnaval, m. բաղկենդան· բան բաղկենդան· ենթակրիչ։

Carnascialésco, a, *a.* du carnaval. բաղկենդանի· ենթակրիչ ենթակրիչ։

Carnatúra, *sf.* carnation, f. գոյն մարմնոյ· ենթակրիչ։

Cárne, *sf.* chair, f. միս· 2· մարմին· 3· մարմնասիրութիւն· ցանկասիրութիւն· ուտելիք· ենթակրիչ· 2· ենթակրիչ· ֆնդվերէն· 3· Ներեի· ենթակրիչ ենթակրիչ։

Esser in —, être bien nourri. անբանալ· գիրանալ· ենթակրիչ։

Rimettersi in —, se refaire. զօրանալ· կազդուրել· հասասանել· ֆրանսերէն ենթակրիչ։

Metter troppa — al fuoco, vouloir trop embrasser. միմիանց լինել ի բազում գործս· ցէ էլե եւ ենթակրիչ։

Far —, tuer, massacrer. սպանանել· կոտորել· ֆրանսերէն· ֆրանսերէն։

Carnéfice, *sm.* bourreau, m. գահիճ· 2· անագորոյն· կեղտոտ· 2· ընտիր· ծառայ·

Carneo, a, *a. de chair.* մսեղէն· մսոյծին· եղեռնի· կեռնոյ·

Carnesalàta, *sf.* salé, cochon conservé dans le sel, m. խոզերի չացելաց, ապեակ մսոյծանաց· ապտիտ խոզենոյց· խոշտանգել եղ· ջոջոչ պահեստոյս·

Carnesciàle, *sm.* carnaval, m. բաբելկենդան· եղ տեսակ·

Carnescialésco, a, *a. de carnaval.* բաբելկենդանի· եղ տեսակին պէս·

Carnesécca, *v.* Carnesalata.

Carnevàle, *sm.* carnaval, m. բաբելկենդան· եղ տեսակ·

Carnevaleggiàre, *v.* Carnascialare.

Carniéra, *sf.* carnassière, f. մսխաղ որ·

Carniére, *sm.* սորգաց· սէջ ընտ՚ոյ, խոշ·

Carniéro, *sm.* գոյս· ընտ՚ոյ·

Carnificina, *sf.* lieu de supplice, m. 2. tourment, supplice. m. տեղի տանջանաց· 2· տանջանաց· չարչարանք· եղելոյն խեղճ· 2· եղելոյն· եղեռնին·

Carnivoro, a, *a.* carnivore. 2. carnassier, sière. մսակեր· 2· չարչակեր· գիշատիչ· եղ եղելոյն· 2· եղբ՚ոյնց· ընտ՚ոյնոյ·

Carnosètto, a, *a.* un peu charnu, e. փոքր մի մսեղ· պարարտ· եղ՚ոյնի·

Carnosità, *sf.* embonpoint, m. եղանդրամ·

Carnosità de, *sm.* ութիւնք· պարարտութիւն· գիրութիւն· եղ՚ոյնի·

Carnóso, a, *a.* charnu, e. մսեղ· մսոյծեղ· եղանդրամիա· գեր· պարարտ· եղ՚ոյ· եղելի· եղելոյն·

Carnovàle, *sm.* carnaval, m. բաբելկենդան· որ բաբելկենդանի· եղ տեսակ·

Carnúto, a, *a.* charnu, e. մսեղ· մսոյծեղ· եղանդրամիա· գեր· եղելի· եղ՚ոյ·

Càro, *sm.* cherté des vivres, f. պակասութիւն· նուազութիւն պարենի· սով· եղ՚ոյնէ· գեղնէ·

— a, a. cher, ère. սիրեալ· սիրուն· գանելի· պատուական· մեծապէս· 2· ծանրապէս· մեծապէս· սիրելի· գեղեցիկ· հոգ՚ոյ· հոգոյ· 2· պահ՚ոյ·

— av. cher, chèrement. մեծապէս· ծանրապէս· պահ՚ոյ· պահ՚ոյ·

Carógna, *sf.* charogne, f. 2. fig. carogne, f. 3. revêche. դի չարիչ· 2· պատեալ· պիղծ· խառնակելիկ կին· բոզ· 3· խիստ· վնասաբարոյ· լաւ· լաւ· 2· ֆեղն՚ոյ· նոթ՚ոյ· եղ՚ոյնէ· 3· նոթ՚ոյ· ընտ՚ոյ·

Carognàccia, *sf.* vilaine charogne, f. դի պիղծ· գազիր· ֆեղն՚ոյ· եղ՚ոյնէ· լաւ·

Caróla, *sf.* un branle, danse en rond. պարբ կարապատեալ· բաւ՚ոյ· կնչելոյնէ խօր ընկեալ·

Carolàre, *vn.* danser en rond et en chantant. պատեալ պարանդիկս· ի գեղատն յատեալ· պար պատուալ· խօր ընկեալ· ընտ՚ոյ՚ոյնէ գլխոյնէ·

Caróta, *sf.* carotte, f. chou-navet, m. 2. mensonge, m. fable, f. սուտպտիւ· 2· սատապել· սատպոց բանք· հոգոյ· 2· գեղել· նոթ՚ոյ՚ոյնէ·

Piantar, cacciar carote, *en faire accroire, conter des fadaises.* սատպոյս արկանել· սատապելել· պատիլ· գեղել ձեռնոյ· նոթ՚ոյ՚ոյնէ·

Carotájo, *sm.* vendeur de carottes, m. 2. fig. menteur, hâbleur, m. որ վաճառէ բանջարեղէն· 2· սուտասու· սատապելարիս· հոգոյ՚ոյնոյ· 2· նոթ՚ոյ· գեղել· ընտ՚ոյ՚ոյնոյ·

Carotáre, *va.* conter des fadaises, mentir. սատապելու արկանել· սուել· յոգել· կղկղել· գեղել ձեռնոյ· նոթ՚ոյ՚ոյնոյ·

Carovàna, *sf.* caravane, f. կարաւան· 2· բազմութիւն· յոռ՚ոյնաց· գեղոյնոյ· (գեղ՚ոյն)· գեղել· 2· ևեղել· գեղել·

Carpáre, *va.* gripper. 2. marcher à quatre pattes. կորզել· առնուլ· 2· ի չորս գնալ· սողել· յամրխթել երթալ· գեղել· 2· գեղոյն սուտ նոթ՚ոյնոյ խեղճ·

Carpentière, *sm.* charron, m. գործիչ կառապ· գործոցնէ· սրտոյ նոթ՚ոյնէ·

Carpiccio, *sm.* grande quantité, f. բազմութիւն· յամառութիւն· չգեղել·

Carpire, *v.* (pesce) carpe, f. ձուկն ինչ գետոյ· ոյ սապան· ոյնէ նոթ՚ոյնէ·

Carpire, *va.* arracher, dérober. կորզել· առնուլ· յափշտակել· գեղեցնէ· գեղեղ· սլանել·

Corpitélla, *sf.* couverture de laine légère, f. ներսոյնոյ սարեկան· նոթ՚ոյ նոթ՚ոյնէ·

Carpóne, *av.* à quatre pattes. ի չորս (գնալ)· յամրխթելոյ (երթալ)· գեղոյն սուտ նոթ՚ոյնոյ· ընտ՚ոյնոյ·

Andar —, marcher à quatre pattes. գալ ի չորս անկեալ սողել· յամրխթելոյ երթալ· գեղոյն սուտ նոթ՚ոյնոյ ևեղել·

Carradóre, *sm.* charron, m. 2. charretier, Carrájo, *sm.* գործիչ սայլից· կառաց· 2· կառաւոյ· սայլորդ· սրտոյնոյ· սրտոյ նոթ՚ոյնէ· 2· սրտոյնէ·

Carráta, *sf.* charretée, f. բեռն սայլի մասն· սայլ մի· գեր սրտոյ նոթ՚ոյ· գեղ սրտոյ·

Carratèllo, *sm.* barrique, f. կարաւ փոքրիկ· նոթ՚ոյ·

Carreggiàre, *va.* conduire un char. վարել· սայլել գնաւոյ· սրտոյ, ճանապարհ կառաց· սրտոյ նոթ՚ոյ·

Carreggiàta, *sf.* chemin de charroi, m. ճանապարհ կառաց· սրտոյ նոթ՚ոյ·

Carreggiatóre, *sm.* charretier, routier, m. կառավար· սայլորդ· սրտոյնէ·

Carréggio, *sm.* grande quantité de charrois, d'équipages, f. բազմութիւն կառաց· կառաց· սրտոյնոյ· ճանապարհ·

Carrétta, *sf.* charrette, f. սայլ· կառք· սրտոյ· ճանապարհ·

Carrettájo, *sm.* roulier, charretier, m. կառավար· սայլորդ· սրտոյնէ·

Carrettáta, *sf.* charretée, f. բեռն սայլի

ՙմրմ· կապ մ· ակէ ոբոգա· ակը ոբոգա· Խնոյ·

Carrettière, *sm.* voiturier, roulier, charretier, m. կառապան· կառապետ· սայլորդ· ոբոգաՙորդ·

Carrettino, *sm.* brouette, carriole, f. ca-

Carretto, *sm.* mion, m. սայլակ· կապ փոքրիկ· ոբոգակաՙորդ· եւ ոբոգաորդ·

Carrettone, *sm.* fourgon, m. սայլ մեծ· պնդոյն ոբոգա·

Carriaggio, *sm.* bagage, m. ապր· կապարի· կաղ եւ կապեալ· ուՙբաՙորդ· Խոՙնէր·

Carricéllo, *sm.* petit char, m. սայլակ· ոբոգաՙնիկ·

Carriera, *sf.* carrière, f. 2. roue, f. ընթացք· գնացք· 2· անթ· ուՙբիՙորդ· ընտրելՙնիՙէ· ընրելու· հարեւորեն· պնդելՙնի եօր· գործՙորՙնիՙէ հոյսի· 2· Խեՙորՙնէ·

Correre di —, courir à bride abattue. Ձիարշաւ լինել· Ձի արկալ արշաւել· ուՙբաՙնիՙէ Ձիՙնիՙէ·

Carrino, *sm.* retranchement avec des chariots, m. պատնէշ ի սայլից· ոբոգաՙնէ ՙբաՙնիՙէ·

Carriuola, *sf.* carriole, f. անուասոր· լայնաժամ անկողնիք· 2· սայլակ· ընտրելու· 2· ոբոգաՙնիկ·

Carro, *sm.* char, chariot, m. 2. chariot, m. կապ· սայլ· 2· սայլաւոր· սայլակապ· արբ· ոբոգա· ընտրելու· 2· գործի սեՙորդ·

Carrózza, *sf.* carrosse, m. կապ· կառաժամ կապ· ընտրելու· հիՙնիՙէ·

Carrozzájo, *sm.* carrossier, m. գործիչ կառաց· ոբոգաՙորդ· ոբոգա Խոՙնէրՙնիՙէ·

Carrozzáre, *vn.* se promener en carrosse. ՙբրինչ· գնալ կառաւք· ոբոգա իւՙ ՙնիՙէ Ձիՙնիՙէ·

Carrozzáta, *sf.* carrossée, f. բաժնՙնիՙէ մարդկան ի կառս· ուՙբաՙորդ ՙնոյ ՙնաՙորդ·

Carrozziére, *sm.* cocher, m. 2. carrossier, m. կառապետ· կառաւարՙ· 2· գործիչ կառաց· ոբոգաՙորդ· 2· ոբոգա Խոՙնէրՙնիՙէ·

Carrúba, *sf.* caroube, in. հղկիւր (պտուղ)· ՙնիՙէ ոբոՙնոյսիՙէ·

Carrúbio, *sm.* caroubier, m. հղկիւրՙնի· ՙնիՙէ

Carrúbo, (ոբոՙնոյսիՙէ ոբոՙորՙէ·

Carrúcola, *sf.* poulie, f. Ձաթարակ· անթ· *Տիմեռանիկ· *լուրանիկ· Խոՙնոյ·

Carrucolare, *va.* tirer avec une poulie. Ձգել Ձաթարակաւ· Խոՙնոյ իւՙ ՙնիՙէ·

Carrucolétta, *sf.* petite poulie, f. փոքրիկ

Carrucolino, (Ձաթարակ· Խոՙնոյՙնիՙէ·

Carrúnculo, *sm.* escarboucle, f. կարիՙճանաւտակ· * կապ· ՙբորՙնէլ Խոՙնոյ· ՙնիՙէՙնէ·

Cárta, *sf.* papier, m. 2. lettre, f. 3. feuillet, m. 4. obligation, f. billet, m. 5. cartes à jouer, f. քաղս· քաղաՙնս· Թուղթ· 2· Թուղթ· Ձանակ· 3· Թէՙբիՙ· քաղաՙնս մի· տոմս· 4· Մուրՙհակ· Ձանակ· Ձեռագիր· 5· քաղաՙնք խաղալ· խաղալիՙ քաղաՙնք· ոՙնոՙէՙնէ· (ոբՙնոՙէ) ՙբըՙնիՙէ· 2· ոՙնոՙէՙնէ· ՙբոՙնիՙէ· Ձոՙնէ· 3· ոՙնոՙէՙնէ· Ձոՙնէ ոՙնոՙէՙնէ· ֆ· եւ Խոՙէՙնէ· Ինՙնոՙնոՙէ· 5· ոյոՙնէ ոՙնոՙէՙնէ·

Mettere in —, coucher par écrit. ՙբնդ ոբրվ արկանՙէ· ի գրի Հարկանՙէ· Խոՙնէ· ֆ· Խոՙնէ ՙնէ·

Voltar —, changer de face, de position. կերպարանափոխ լինել· ՙնեՙնէՙնէ· ֆՙնէ· ՙնէ· Ինՙնոՙնէ ՙնէՙնէ եՙնէ·

Far le carte, battre, mêler les cartes. խառնել զխաղ քաղաՙնաՙ· ոյոՙն ոՙնոՙէՙնէ ֆՙոՙէՙնէ·

Scambiar le carte in mano, vouloir faire prendre une chose pour une autre. խաղել· պատրել· ՙնՙոՙնՙնիՙ· Հիՙնէ Խոՙնէ·

Tener su le carte, ne point découvrir son intention. ոչ Հանել ի վեր· ոչ յայտնել զմտս, զերՙնոյթս իւր· ՙնեՙորՙնիՙ· ոՙնէՙնէ Ինՙնոՙնէ· Խոՙնէ Խոՙնոՙնէ·

Saper giocar bene la sua ..., savoir profiter des occasions, ի գէպ վարել իւրաքանչիւր ժամանակաց· ոչ կորուսանել գայգաՙնՙնիՙ ժամանակի· ֆՙոՙէՙնիՙ Ձեՙնիՙ Ինՙնոՙնէ·

— geografica, carte géographique, f. պատկեր աշխարՙհագրոյ· Խոՙնէ·

— amarezzata, papier marbré, m. քարՙնէ ներփակ ի ՙնմանութիՙն կՙոյ· Խոՙնէ ևՙնէ Ձերՙնէ ոՙնէՙնէ· ոՙնէՙնէ ոՙնէՙնէ·

— nonnata, parchemin vierge, m. մաքառքաթ ի մորՙնոյ գառանց ոբեռ եւս չՙնՙնէ լոյ· ոՙնոՙ· ոբոՙնէՙնէ Հայՙնէՙնէ ոՙնէՙնէ Խոՙնէ Ինՙնոՙնէ·

— sugante, papier qui boit, m. Ծՙնէ քարՙնէ· * Ծՙնոՙն թուղթ· Խոՙնէ ոՙնէՙնէ· ֆՙնէՙնէ Խէՙնէ·

Cartabello, *sm.* manuscrit, cahier, m. մատան· գիրք· Ձեռագիր· ոՙնոՙ· եւ Խոՙնէՙնէ· ֆՙնէՙնէ· Ինՙնոՙ·

Cartáccia, *sf.* paperasse, f. յոսի քարՙնէս· Խէ Խոՙոՙնէ· Խոՙնէՙնէ ոՙնէՙնէ·

Cartapécora, *sf.* parchemin, m. մագաղաթ· Ինՙնէ·

Cartapésta, *sf.* papier mâché, m. քարՙնէս լմնաՙ· Խէՙնէՙնէ· ֆՙնէՙնէ·

Cartáro, *sm.* papetier, m. գործիչ· վաճառող քարՙնիՙ· Թուղթագործ· Թուղթավաՙճան· ոՙնոՙնէՙնէ·

Cartastráccia, *sf.* papier brouillard, m. Ծուրց· անպիտան քարՙնէս· Խէՙնիՙնէ ոՙնէՙնէ·

Cartata, *sf.* page, f. էրեսք գրոց· էջ· — Հիՙնէ· Ինՙնէ·

Carteggiáre, *va.* feuilleter. 2. jouer aux cartes. 3. entretenir une correspondance, գաՙնաՙնակել քարՙնէսս գրոց· * Թուղթաՙնել· 2· խաղալ քարՙնիՙնէ· 3· միմեանց Թուղթ առաքել· * Թուղթակիՙ· ոՙնէՙնէ Խէՙնէՙնէ· ոՙնոՙ Խէՙնէ· 2· գՙնՙնէ· 3· ֆՙոՙնոՙնէՙնէ· Խոՙոՙնէՙնէ·

Carteggio, *sm.* commerce de lettres, m. առաքիՙնէ Թուղթոս միմեանց· * Թուղթաՙկցութիՙն· ֆՙոՙնոՙնէՙնէ·

Cartélla, *sf.* cartouche, f. 2. inscription, f. 3. porte-feuille, m. գարդ ի գնատ կամ ի քանդակս ՙբարՙնէ գՙնՙնէՙնոյ· 2· վերագիր· 3· գաղտ ի քարՙնիՙ· պահարան քարՙնիՙնէ· Խոՙնէ Խէՙնիՙ· 2· Խոՙնէ· 3· ոՙնոՙէՙնոՙնէ Խոՙնէ ֆՙնէՙնէ·

Cartelläre, *va.* *publier des manifestes.* ախռել ։ տարածանել. գրկոս ծանուցման ։ Եղբ Եռեչ Եպիսկոպոսի ։ պետ Եղեռ։

Cartello, *sm.* *affiche*, f. *écriteau*, *manifeste*, m. 2. *placard*, m. 3. *cartel*, m. գիր ծանուցման, յայտարարութեան. 2. գիր նամակաձայ. 3. գիր կոչման ի միամարտել. գրչագրեալ. Եռոյթ Եկեղեցիոյ. Եռեչ։ 2. գեղչելոյն Եռեչոց. 3. վիպասան ջնորհս իւր տալին Եկեղեցիոյ։

Cartiera, *sf.* *papeterie*, f. արուեստանոց քարտիսի. գեղչոպահն։

Cartilägine, *sf.* *cartilage*, *sm.* ածառ. նեարդ. խոյնասպառնգ.* կըռնկի. կեղեր։ կեղերոյթ։

Cartocciere, *sm.* *gargoussiere*, f. *spuch d'artillerie* պատրաստական անօթոյց ։ Եռի Եղեռոյնի ասղեղոյ։

Cartöccio, *sm.* *cornet de papier*, m. 2. *gargousse*, f. եղջեւր ի քարտիսէ ։ քարտէս ի մէն եղջեւր ։ 2. փամփուշտ պատրաստական անօթոյ. գասնոյ. ոչնչի տեղացի ։ (տեղաշտ) տեղոյ։ 2. Եռի Եղեռոյ։ կեղեր։

Cartolājo, *sm.* *papetier*, m. վաճառող քարտիսի.* թղթավաճառ. տեղեղոյ։

Cartoläre, *va.* *numéroter les pages.* գնել գիրեր ի վերայ քարտիսի գրոց ։ բառնիլ։ ասգիրելոյին բառնիլոյ Եղծոյ։

— *sm.* *journal*, m. գիրք ։ յիշատակ։

Cartolāro, *s* կրասի վաճառագործակ գիրասանոց ։ ժամանակագիր մատեան ։ բառնիլ։ Եռոյթ։

Cartöne, *sm.* *carton*, m. առուտ քարտես ։ Եռոնեվ։

Cartonëtto, *sm.* *petit carton*, m. առուտ քարտես փոքրիկ ։ Եռոնեվեցնէ։

Casa, *sf.* *maison*, f. *logis*, m. 2. *maison*, *famille*, f. 3. *maison*, *maisonnée*, *famille*, f. 4. *pays*, m. *patrie*, f. տուն. ապրանք. օճախան ։ գնալու Եռիւն ։ տարի ։ տանար։ 2. գարմ ։ ցեղ ։ 3. տուն ։ գնանեցիք ։ գեղացական ։ 4. Հայրենի գաւառ ։ իւրական աշխարհ։ եվ. Եռոնի ։ ղեղին ։ տոհ ։ Եռոյ։ 2. ։ ոչ ։ օճախ ։ Եռոնիսան ։ 3. եվ գործ ։ ոչ ։ օճախ ։ Եռոնի եկնելի ։ Եռիսան ։ 4. վերան. տղայոցնոյ Եռեր։

— di villa, di campagna, *maison de campagne*, *de plaisance*, *bastide*, f. տուն գեղջ. անդաստանի ապրանք ։ ոչ Եռի ։ Եռոյնեցի։

— di correzione, *maison de correction*, *d'arrêt*, f. տուն խրատոյ ։ պատժոյ ։ ընտանի ։ Եռեղեցնելոյ վերջնեց եվ ։ Եռերնել Եռեր ։ հոգոյ։

— di Dio, *l'Eglise*, f. տուն Աստուծոյ ։ եկեղեցի ։ Աստուծոյ Եռի ։ ոչնչի։

— reale, *maison royale*, f. *les princes du sang*, m. տուն արքունի ։ արքայազունք ։ Եռ արքայորդիք ։ Եռոնչնեցեր ։ Եռոնչներ ։ Եռեղեցնելոյ Եռեր։

Case del sole, *les douze maisons du soleil.* երկոտասան տանեղատունք կենդանակերպն ։ ոչ Եռի ։ ոչ Եռոյ։

— di negozio, *maison de commerce.* տուն վաճառականոյց ։ գործարանի Եռի։

Di —, *familier*, *ère*, *domestique*, *de la maison.* ընտանի. տանեցի ։ Եռոնչոյ։

— calda, *maledetta*, *enfer*, m. գժոխք ։ ջեղեռնեւ։

Di — in —, *de porte en porte.* տուն ի տուն ։ գռնեն ի գռնեն ։ Եռնեն Եռեղ ։ ոչ Եռեր։

Casacca, *sf.* *casaque*, f. կրկնոց ։ գեռոյ։

Casäccia, *sf.* *vilaine maison*, f. տուն չնի, չտի ։ Եռոյ ։ ջեղեռ Եռվ։

Casäccio, *sm.* *evenement fâcheux*, m. պատահարք արկածք ։ ձախողանք ։ ջեռ ։ գեռոյ։

Casaccöne, *sm.* *grande jaquette*, f. մեքոյկա. մեծ ։ գեռոյ ։ գեռոյ։

Casale, *sm.* *hameau*, *village*, m. գեղ ։ տուն ։ ջեղ ։ գեղ ։ գեղոյնեցի։

Casalingo, a, *a.* *domestique*, *privé*, *familier*. ընտանի ։ Եռնեն Եռեղ ։ ոչնչ։

Pane —, *pain de ménage.* տան հաց ։ Եռ Եռնեցի։

Casalino, *sm.* *petit hameau*, m. չնավայրք ։ չեղ ։ գեղոյնեցիք։

Casamätta, *sf.* *casemate*, f. գեռոյնեցիք կամարակապ։ Եռեր ։ ասղեղոյ գեռոյնեցի ։ Եռոյ։

Casamento, *sm.* *grande maison*, f. *beau logis*, m. տուն մեծ ։ գեղեցիկ ։ գեռոյ ։ գեռոյ ։ ոչ Եռ Եռվ։

Casäre, *va.* *marier.* ամուսնացուցանել ։ Եռվ Եռնեցնել։

Casarellina, *sf.* *maisonnette*, f. տնիկ ։ Եռվ ջեղեռ։

Casäta, *sf.* *famille*, *race*, f. 2. *nom de famille*.

Casäto, *sm.* *mille*, m. տուն ։ ապրատնչի ։ ընտանիք ։ 2. տնուն տան ։ ապրատնչի ։ Եռվ ։ ոչ ։ օճախ ։ Եռոյնեցի ։ 2. Եռվ Եռոյնեցի։

Cascäggine, *sf.* *assoupissement*, m. *envie de dormir*, f. Եռմրոտեցիւն. Եռիրն ։ ոչնչեցնելոյ ։ ոչնչեցնելոյ Եռեղեր։

Cascamento, *sm.* *chute*, f. անկոյնն. կարծանումն. ոչնչեցնել ։ ոչնչեցնել։

Cascamörto (far il), *vn.* *faire le galant*, *faire les yeux doux.* ինն գնել ։ տաքել ։ ջոյցաս Հայել ։ ջեղեռոյն ։ ոչնչ Եռնեն ։ ոչնչեցնելոյ ։ Եռոյ Եռեղեցնելոյ ։ Եռոյ։

Cascänte, *a.* *caduc*, *caduque.* մերձ յանկանել. խոնարհեալ. խոնարհ ։ 2. տկար. ոչնչեցնել ։ Եռոյ ։ ոչնչեցնելոյ Եռեղեցնելոյ ։ 2 ։ Եռեղեցնելոյ ։ ոչնչեցնելոյ։

Cascäre, *vn.* *tomber.* անկանել ։ կործանել ։ ոչնչեցնել ։ Եռեղեցնել։

— le braccia, il fiato, il cuore, *se décourager.* լքանել ։ լուծանել ։ Եռոյնեցնել ։ Եռեղեցնել ։ ոչնչեցնել Եռեղեցնելոյ։

— nell'animo, *venir dans l'esprit.* ոչնչեցնել ի միտս ։ յիշել ։ Եռոյնեցնել Եռեղեր։

— di fame, *tomber d'inanition.* գործոյնել, ոչնչեցնել ։ Եռոյնեցնել ։ ոչնչեցնել ։ Եռոյնեցնել ։ Եռոյնեցնել ։ Եռոյն

Caschétto, *sm.* casque, m. սպառազին · զրահանոց · գեղեցիկ գոլլեռ · գեղեցիկ ·

Cascina, *sf.* fromagerie, laiterie, f. տեղի պահելոյ գաւառիս, գիւղին · տեղի կին գ · կեղեր, գիւս · Խեղեր կոլլ տեղացիներ · կեղեր · կեղեցիներ ·

Cascio, *sm.* fromage, m. պանիր · կեղեր ·

Cascella, *sf.* petite maison, f. 2. cellule, f. անկի · խորշ · 2 · պատկան սերմանելոց · գոգաձեւ փոքրիկ · Խցիկիկ · Խոսիկ · 2. Խուլ Խոսիկ գոգ · Խուլ Խոսիկ գոգերեն կոլլ Խոսիկներ ·

Cascellina, *sf.* petite cellule, f. փոքրիկ փոքրիկ · Խոսիկ գոգ ·

Cascellino, *sm.* \ գրքի, գոգաձեւ · գիւղ Խուլ Խոսիկ գոգ ·

Cascoso, a, *a.* caseux, se. պանրոյ · պանրով · կեղեր · կեղերի ·

Caserma, *sf.* caserne, f. զօրանոցաց տեղի · գոգաղոյ զօրուն · Զոլլոց · Խցլոց ·

Casetta, \ *sf.* petite maison, f. անկի · խորշ ·

Casettina, \ Խցիկիկ ·

Casette, cellules, f. գոլլ մեղեր · բջիջք · Խոլլոն · կեղեր Խոսիկն · Խոսիկներ ·

Casettino, *sm.* petite maison de campagne, f. անկի գ գեղացւոյ · գիւղ Խոսիկ գ կեղեր Խոսիկ ·

Casiera, *sf.* concierge d'une maison, servante, f. (*fém.*) անասուն · պահապան · Խոսիկ · կեղեր · Խոսիկներ · գեղեցիկ · կեղեր Խոսիկներ ·

Casière, *sm.* concierge d'une maison, m. (*sup.*) անասուն · պահապան տան · Խոսիկ · կեղեր · Խոսիկներ ·

Casina, *sf.* \ cassine, maison de campagne, f.

Casino, *sm.* \ cide-bouteille, m. անկի գ գեղացւոյ · անասուն · գիւղ Խոսիկ · կեղեր · Խոսիկներ ·

Casipola, *sf.* cahutte, petite mauvaise maison, f. խուղ · յատկ անկի · գեղեր Խոսիկ · կեղեր ·

Casista, *sm.* (celui che ha perizia ne' casi di coscienza) casuiste, m. գիտակ գիտութեան կոլլ տեղ · գիւղ · կեղեր Խոսիկներ · կեղեր Խոսիկ ·

Caso, *sm.* cas, m. դէպք · դիպուած · պատահար · գործակ · պատճառ · 2 · յանդգնութ · 3 · փորձառական պատահար · * Տալով · կեղեր Խոսիկ · կեղեր · գեղեր Խոսիկ · կեղեր · կեղեր Խոսիկ · 2 · Խոսիկ · 3 · գեղեր · Խոսիկ · գեղեր ·

In — di morte, en cas de mort, en danger de mort. եթէ դէպք ապրեն պատահել · եթէ Տաճարիկ տարեալ ընդ մահու · կեղեր Խոսիկ · կեղեր Խոսիկ · կեղեր Խոսիկներ · Խոսիկներ · գեղեր ·

Far — d'una cosa, faire cas de qc. 2. faire impression. մեծ · մեծարոյ Տամբել · առ մեծարգիս ունել · 2 · տպաւիչ · կարեւոր լինել · Խոսիկ Խոսիկ · գեղ լեզ կեղեր Խոսիկ · 2. գեղեր · Խոսիկ · կեղեր Խոսիկ · գեղեր · գեղեր Խոսիկ ·

Non è uomo da fare —, *il n'y a nulle assurance à prendre en lui.* չէ մարդի ի նա ապաւինել · վասն լինել ի նա · ճա կեղեր Խոսիկ ·

— che, *au cas, en cas que.* դիպուած եթէ · դիպուած գիտացաք · Խոսիկ եւ · եթէ · գեղեր Խոսիկ · գեղ · կեղեր Խոսիկ ·

A —, *par accident, par hasard.* 2. *imprudemment.* ի դիպուած · դիպուածով · ի պատահարաց · 2 · առանց խորհրդոյ · անմտա-

Խոսիկ · գեղ Խոսիկ · 2 · գեղեր Խոսիկ · կեղեր Խոսիկ · գեղեր Խոսիկ · գեղեր Խոսիկ · գեղեր Խոսիկ ·

Casoccia, *sf.* grande maison qui croule, f. տուն մեծ խարտ.ր, միշտ ի կործանել · Խոսիկ օրհ · կեղեր Խոսիկ · գեղեր Խոսիկ · կեղեր Խոսիկ ·

Casolare, *sm.* maison presque ruinée, f. տուն խարտեալ, խարխալ · կեղեր Խոսիկ · գեղեր Խոսիկ կեղեր ·

Casone, *sm.* grande maison, f. տուն մեծ · գեղեր Խոսիկ ·

Casóso, a, *a.* peureux, se. inquiet, e. երկչոտ · կասկածոտ · Տոգած · անհանգիստ · գեղեր Խոսիկ · գեղեր Խոսիկներ ·

Casótta, *sf.* \ guérite, f. փայտակերտ խուց ·

Casótto, *sm.* \ պահնորդաց · գեղեր Խոսիկ · գեղեր Խոսիկ ·

Cassa, *sf.* caisse, f. 5. cercueil, m. 6. châsse, f. արկղ · տապան · * տնտես · 2 · տապանակ · գանձական գրասենց · 3 · Տիմն · 4 · ունի անդենց · 5 · գագաղ · * Տող · 6 · տապանակ նշխարացն սրբոց · տնտես · 2 · գեղեր Խոսիկներ · 3 · գեղեր · 4 · գեղեր գեղեր · 5 · Խոսիկ · 6 · գեղեր Խոսիկներ · գեղեր Խոսիկներ · գեղեր Խոսիկներ ·

Batter la —, *battre la caisse, lever des soldats.* զինուորեցուցանել · զօրաժողով լինել · գեղեր Խոսիկ · գեղեր Խոսիկներ ·

Cassale, *a. mortel, le.* մահացու · մահաբեր · գեղեր · գեղեր Խոսիկ · գեղեր Խոսիկներ ·

Cassamádia, *sf.* huche, f. տապան խնդոյ · գեղեր Խոսիկներ ·

Cassapánca, *sf.* coffre en forme de banc, m. արկղ ի ձեւ բազմանաւոր · գեղեր Խոսիկ · գեղեր Խոսիկներ ·

Cassare, *va.* abolir, casser. Ջնջել · եզծանել · խափանել · Տրել · գործած · գեղեր Խոսիկ · գեղեր Խոսիկներ ·

Cassazióne, *sf.* cassation, f. Ջնջումն · խափանումն · գործ · գեղեր Խոսիկ ·

Casseréito, *sm.* fortin, m. ամրոց փոքրիկ · գեղեր Խոսիկ · գեղեր Խոսիկներ ·

Cassero, *sm.* citadelle, f. château, m. զրահոյ ամրոց · բերդ · գեղեր Խոսիկ · գեղեր Խոսիկներ ·

— della nave, *dunette, f.* վերին մասն նաւոյ · գեղեր Խոսիկ · գեղեր Խոսիկներ · գեղեր Խոսիկներ ·

Casseróla, *sf.* casserole, poêle, f. սանկամաղ · գեղեր Խոսիկներ ·

Cassétta, *sf.* cassette, f. արկղիկ · տապանակ գգոյոյ · գանձական · գեղեր Խոսիկ · գեղեր Խոսիկներ ·

— di sputarvi, *crachoir, m.* սպան ինքնանեղոյ · * Տիրանոց · գեղեր Խոսիկ · գեղեր Խոսիկներ ·

— da pecchie, *ruche, f.* մեղուանոց · մեղուարան · գեղեր Խոսիկ ·

Cassettájo, *sm.* bahutier, m. գործիչ արկղազոյ · գեղեր Խոսիկներ ·

Cessettina, *sf.* \ coffret, bagnier, m. capse, f.

Cassettino, *sm.* \ արկղիկ · գգոյոյ · խորշ · գեղեր Խոսիկ · գեղեր Խոսիկներ · գեղեր Խոսիկ ·

Cassettone, *sm.* commode, f. bureau, m. արկղ մեծ · տապան · սեղան · գեղեր Խոսիկ · գեղեր Խոսիկներ · գեղեր Խոսիկներ ·

Cássia, *sf.* (erba) casse, f. կասիա · կակիբարկ · Խոսիկներ · (Խոսիկներ) ·

Cassière, *sm.* caissier, m. որ ունի գործակ · վերակացու արկղ գրամոց · գեղեր Խոսիկներ ·

Casso, a, *a. cancellé, aboli, e. եղծեալ · ջնջեալ· զգալ-ջնջեալ· գաղիւալ·*

Cassône, *sm. caisson, grand coffre*, m. *արկղ մեծ· պահարան ահագին·*

Cassulâre, *a. capsulaire. ի ձեւ պատեհի, փոռանի սեռականդ· ձիւաձեւ ի ծոցոյ ծաղկանցն պնչակապաւոր·*

Castagna, *sf. châtaigne*, f. *շագանակ· պտուղ ծառոյն շագանակի· շագանակ ուտել ի մէջ մոխրոյ կամ ի տապակի·*

Cavar la — colla zampa altrui, *tirer les marrons du feu avec la patte du chat. յիշոց որ շահ անձին բերելոյն գայլ ի գործ դարձել· ծեր-ասի ի ծերոյն ի մուրհակին պատճառել ի ձեռն ելոյ գայլոյ·*

Castagnaccio, *sm. pain de châtaignes*, m. *հաց ի շագանակէ· ծեր-ոնի պատրաստեալ հին-ոյ (նշոյ)· ծեր-ոնի նիշոյ·*

Castagnéto, *sm. châtaigneraie*, f. *անտառ շագանակի· ծեր-ոնի· ծեր-ոնի ծառոյ·*

Castagnetta, *sf. castagnette*, f. *բաժինդ փայտաց· ջաճանան լուձոյս·*

Castaguino, ja, *a. châtain. ի գոյն շագանակ·*

Castagno, *sm. châtaignier*, m. *ծառ շագանակի· ծեր-ոնի ծառոյ· (մշ)· ծեր-ոնի բեռնի· ծառ-ոյ· ծառ-ոյ (ոշ)·*

Castagno, *sm. châtaignier*, m. *ծառ շագանակի· ծեր-ոնի ծառոյ·*

Castagnuólo, *sm. bois de châtaignier*, m. *փայտ· ծառ շագանակի· ծեր-ոնի ծառոյ· ծառ-ոյ·*

— a, *a. châtain. ի գոյն շագանակի· ձիոյ թաղանաց· ծեր-ոնի բեռնի· ձ-ոյ-ոյ·*

Castaldione,), *sm.* (maestro di casa, fattore)

Castáldo,) *homme d'affaires, maître d'hôtel*, m. *տնտես· հոգաբարձու· գաւառապետ· պետ· եկ պետի· եկ· նիշիմ ի ծեր-ոնոյ-ոյ· ծեր-ոնոյ-ոյ· ծեր-ոնոյ-ոյ· ծ-ոյ-ոյ·*

Castamente, *av. chastement. զգաստաբար· զգաստութեամբ· պարկեշտութեամբ· ի ծ-ոյ-ոյ-ոյ·*

Castellana, *sf. habitante d'un château*, f. *կին ամրակայ· ծ-ոյ-ոյ-ոյ· ի ծ-ոյ-ոյ ծ-ոյ-ոյ ծ-ոյ-ոյ·*

Castellania, *sf. châtellenie*, f. *իշխանութիւն բերդակալի· պետ-ոյ-ոյ-ոյ·*

Castellano, *sm.* (capitano o signore di castello) *châtelain*, m. *2. concierge*, m. *3. habitant d'un château*, m. *բերդակալ· տէր ամրոցին· 2· բերդակալ· պահապան ամրոցի· 3· բնակիչ ամրոցի· ամրակայի· բերդապահ· պետ· ի ծ-ոյ ծ-ոյ· պետ-ոյ-ոյ· ծ-ոյ-ոյ· ծ-ոյ-ոյ· 2· ծ-ոյ-ոյ· ծ-ոյ-ոյ· 3· ծ-ոյ-ոյ· ծ-ոյ-ոյ· ի ծ-ոյ-ոյ ծ-ոյ-ոյ·*

— a, *a. semblable à un château. նման ամրոցի· բերդի· ի ծ-ոյ-ոյ ծ-ոյ-ոյ· ի ծ-ոյ-ոյ ծ-ոյ-ոյ·*

Castellare, *sm. vieux château*, m. *ամրոց հին· ի ծ-ոյ-ոյ·*

Castelléto, *sm. châtelet*, m. *զդեակ, ամրոց փոքր· ի ծ-ոյ-ոյ· ծ-ոյ-ոյ·*

Castello, *sm.* (castelli, m. *pl.* castella, *f. pl.*) *château*, m. *2. village*, m. *զդեակ· ամրոց· պարիսպ· բերդ· 2· ամրոց· զեղջ· զեղջ-քաղաք· ծ-ոյ-ոյ· ի ծ-ոյ-ոյ· 2· ծ-ոյ-ոյ·*

Far castelli in aria, *faire des châteaux en Espagne. խորհել զամուխս· զբն· տեսիլս երևելիս տես-անելիք· ծ-ոյ-ոյ-ոյ· ի ծ-ոյ-ոյ·*

Castellótto, *sm. bourg*, m. *քաղաքագիւղ· չէն· ամուն փոքր մի մեծ· ի ծ-ոյ-ոյ·*

Castigâre, *va. châtier. պատժել· պատուհասել· ζամաչացնել· քան չանդնդաց· ծ-ոյ-ոյ-ոյ· ի ծ-ոյ-ոյ ծ-ոյ-ոյ·*

Castigamento, *sm.* } *châtiment*, m. *correction*, f.

Castigo, *sm.* } *պատիժ· պատուհաս· ζամաչանք· ի ծ-ոյ-ոյ· ծ-ոյ-ոյ· ծ-ոյ-ոյ· ի ծ-ոյ-ոյ ծ-ոյ-ոյ·*

Castità,) *sf. chasteté*, f. *զգաստութիւն·*

Castitâde,) *սրբակենցաղութիւն· կուսակրաւնութիւն· ժուժկալութիւն· * ողջախոհութիւն· ի ծ-ոյ-ոյ· ի ծ-ոյ-ոյ·*

Casto, a, *a. chaste. զգաստ· սրբ· պարկեշտ· ժուժկալ· * ողջախոհ· ի ծ-ոյ· ի ծ-ոյ-ոյ· ի ծ-ոյ-ոյ·*

Castône, *sm. chaton d'une bague*, m. *խոշ ական մատանեաց· քան ական· ի ծ-ոյ-ոյ·*

Castóro, *sm. castor*, m. *կուզ· ընդրի· կաստրոս· ի ծ-ոյ-ոյ· ի ծ-ոյ-ոյ·*

Castrafica, *sf. niche, malice*, f. *խաղ· դէնգամբիւն· խորամանկութիւն· ծ-ոյ· ի ծ-ոյ-ոյ· ի ծ-ոյ-ոյ·*

Castraporcélli,) *sm. châtreur*, m. *2. mauvais couteau*,) *պատիւ· 2· գանակ մեծաւոր· ի ծ-ոյ-ոյ· ի ծ-ոյ-ոյ· 2· ծ-ոյ-ոյ·*

Castrapórci,) *պատիւ· 2· գանակ մեծաւոր· ի ծ-ոյ-ոյ· ի ծ-ոյ-ոյ· 2· ծ-ոյ-ոյ·*

Castrare, *va. châtrer, mutiler. մաքել· ներքինի առնել· ζամաւնել· ի ծ-ոյ-ոյ· ի ծ-ոյ-ոյ·*

Castratáccio, *sm. mauvais castrat*, m. *չար ներքինի· ի ծ-ոյ-ոյ·*

Castrato, *sm. castrat, eunuque*, m. *2. mouton*, m. *մաքել· ζամաւնել· քաժանապան· ներքինի· 2· ծոյ մաքել· ի ծ-ոյ-ոյ· ի ծ-ոյ-ոյ· 2· ծ-ոյ-ոյ· ի ծ-ոյ-ոյ·*

Castratúra,) *sf. castration*, f. *մաքել· ի ծ-ոյ-ոյ·*

Castrazione,) *ի ծ-ոյ-ոյ·*

Castronáccio, *sm. sot fieffé*, m. *կարի ծանր· ի ծ-ոյ-ոյ·*

Castroncéllo, *sm. jeune mouton*, m. *2. jeune étourdi*, m. *բաժ մաքել· 2· մանուկ ինամի· ի ծ-ոյ-ոյ· ի ծ-ոյ-ոյ·*

Castróne, *sm. mouton*, *2. lourdaud*, m. *խոյ մաքել· 2· ապուշ· ի ծ-ոյ-ոյ· ի ծ-ոյ-ոյ·*

Castronería, *sf. stupidité*, f. *ի ծ-ոյ-ոյ·*

Casuále, *a. casuel, éventuel*, le. *դիպուածոյ· ի ծ-ոյ-ոյ·*

Casualità, *sf. casualité*, f. *դիպուածոյ· ի ծ-ոյ-ոյ·*

Casualmente, *av. fortuitement. ի դիպուած· ի պատահարոյ· դիպուածով· ի ծ-ոյ-ոյ·*

Casuário, *sm. casoar*, m. *հնդիկ ջռլիաձեւ· * դանդուռ·*

Casúccia, *sf. chaumière*, f. *տնիկ· խուղ· եղէգեայ· ի ծ-ոյ-ոյ·*

Casucciáccia, *sf. masure*, f. *տուն խարխուլ· ապիկի· ի ծ-ոյ-ոյ·*

Casúpola, *v.* **Casípola.**

Casúro, a, *a. qui menace ruine. խարխուլ·*

զապտպիտն · Եքեսըսաը Եաբեր · Եքեքե · Ինինըսեկ։

Catacólto, a, *a. surpris, e.* ապշեալ· զարմացեալ · Լսելու· Հայոց ջնջուլ։

Catacómba, *sf.* (più in uso Catacómbe, *pl.* luogo sotterraneo con molte tombe) *catacombes, f. pl.* գեռնաթաղք · գերեզմանատեղի · Լինելոյ սովորական տեղ։

Catacrési, *sf.* (t. di rett.) *catachrese, f.* պիսմանաձեռնադիր · Խոնհանել · Բառիւ սխալասը։

Catafálco, *sm. catafalque, mausolée, m.* շիրիմ փայտեղէն կանդնեալ յեկեղեցւոյ առ յիշատակի ննիկեցելոյն. * քառատան · Եերբեխոլենոցեան։

Catafáscio (a), *av. en désordre.* խառն ի խուռն · Եարս Եարս։

Catafrátta, *sf. cotte de mailles, f.* շապիկ վիրա · շղթայագործ · Հեղինէից Հեօղնեբ · Հզօր Հեօղնէից։

Catalétto, *sm. cercueil, m.* դագաղ · * Ճաղ · Եաղ · Ծոյ։

Catálogo, *sm. catalogue, m.* Համար ամանաց· անուանաց · Հիշատակ · Հիշատակի · տեքստեր։

Catapécchia, *sf. lieu sauvage, m.* անապատ տեղի · Լեռն Եեր · Լեռն։

Catapiasma, *sm. cataplasme, m.* սպիտանի· Ներեսի· Լոգան։

Catapúlta, *sf.* (macchina antica da guerra) *catapulte, f.* բաղեսար · Հնեղինակ։

Catarrále, *a. catarrhal, e. 2. catarrheux, se.* սխալ Հումանի (ի գլուխն) · * Հարբասիկ · 2 · սխալանալ զսխալ Հումանն (ի գլուխն) · Հնոտեաց սուռ · 2 · Հնոտեալ։

Catárro, *sm. catarrhe, m.* սխալ Հումանն (ի գլուխն) · * Հարբասիկ · * գլուխ · * գլխացաւ · Հնոտեան · Հնոտեալ · Նեղնեալ։

Catarronáccio, *sm. très-gros catarrhe, m.* սխալ սաստիկ Հումանն (ի գլուխն) · Ներբոտ Հնոտեալ։

Catarróso, *a. catarrheux, se.* սխալանեալ զսխալ Հումանն (ի գլուխն) · Հառն ընդ սխալ Հումանն (ի գլուխն) · Հնոտեալ · 2 · Հնոտեալ Եակեղ · Հնոտեալ։

Catárzo, *sm. bourre de soie, f. crasse, f.* խոյր միասյս · 2 · ապա · Ելն · 2 · ելն։

Catásta, *sf. tas de bois, m. 2. bûcher, m.* փայտակոյտ · 2 · խարոյկ · փայտակոյտ վառելոյ · զոտան Եբչելոյ · 2 · Եբչել · Եբչել Հառն · Հառն Եբչելոյ Հառն · Հառն Եբչել զոտան Եբչելոյ։

Catastáre, *va. imposer la taille.* Տալիս արկանել · ի Տալիճ կացուցանել · Վերին Եղեալ · Հալեանի ալբառնեան։

Catásto, *sm. la taille, f. 2. rôle, registre, m.* Տալիճ բաժ · 2 · գիրք Տալիճ · Վերին · 2 · Հեղինէր։

Catástrofe, *sf. catastrophe, f.* Հաբոզակեր · չարիք · Հինհանին · Ներոն · ոճ Հաճիք։

Catechési, *sf.* (istruzione de' primi elementi di qualche cosa) *catéchèse, f.* առաջին կրթութիւն, Հրահանգք · Նոր Ներբոն։

Catechismo, *sm. catéchisme, m.* կրկնեալ ընդ ապրեմեան · վարդապետութիւն քրիստոնական Տաւանոց · * քրիստոնէական · Ներոն տեղ · Ներոն վերին։

Catechista, *sm. catéchiste, m.* ուսուցիչ քրիստոնական Հաւատոց · Ներոն վերին Եղբայրական։

Catechístico, a, *a. instructif, ve.* վարդապետական · Տիրանդիչ · * Ներոն · Ներոն Եղբայրական։

Catechizzáre, *va. catéchiser.* ուսուցանել զքրիստոնական Հաւատս · 2 · Հաւանեցուցանել · ի Հաւան անել · շղթայ ի խորհրդոյ Ներոն վերին Եղբայրական · 2 · Տայոցաբան · Հնոտեալ · Ներոն Եղբայրական։

Catecúmeno, *sm. catéchumène, m.* Հրամայ· նորընծայ ի Հաւատս · * Ներոն · Ներոն · Ներոն տեղ Ներոն։

Categoría, *sf. catégorie, f.* կարգ Համեմատի իրաց · * առարկայութիւն · 2 · պարագայ · Հանգամանք · բնութիւն · Հաբոզ · Ներոն · Ներոն · 2 · Ներոն · Ներոն։

Categoricamente, *av. catégoriquement.* Համառօտիւ · Տղղի · յայտնապես · Ներոն · Ներոն · Ներոն · Ներոն · Ներոն։

Categórico, a, *a. catégorique.* պատշաճական · 2 · Տիրող · յայտնի · բացասական · 2 · Ներոն · Ներոն։

Catello, *sm. petit chien, m.* կորիւն շանն · Ներոն · Ներոն · Ներոն · Ներոն։

Catellóne, *sm. petit d'un gros chien, m.* կորիւն մեծ շանն · Ներոն · Ներոն · Ներոն · Ներոն · — *av. doucement. մեղմով.* · Տանգաւորիկ · Ներոն։

Caténa, *sf. chaîne, f. 6. collier, m.* շղթայ սարեաց · 2 · գերաշխատ · սարկաւիճակ · 3 · պատիճ ի պատիճսին Ներոն · 4 · կարգ · 5 · պարանոց · 6 · ջոգ · մանեակ · Ներոն · Ներոն · 2 · Ներոն · Ներոն · 3 · Ներոն · Ներոն Ներոն · 4 · Ներոն · Ներոն · 5 · Ներոն · 6 · Ներոն։

Catenáccio, *sm. cadenas, m. 2. verrou, m.* կախապանաց ապիր · 2 · պարգանակ · Ներոն Ներոն · 2 · Ներոն։

Catenáre, *va. enchainer.* Տալիճ շղթայիւ · Ներոն · Ներոն Ներոն։

Catenatamente, *av. avec des chaines.* շղթայիւք · Ներոն Ներ։

Catenélla, *sf. chainette, f.* շղթայ փոքրիկ · Ներոն · Ներոն · Ներոն · Ներոն · Ներոն

Catrame, *sm.* goudron, m. կուպր · քսուքան ։
Catriósso, *sm.* carcasse du poulet, f. սա-
կրք հաւուց · ոսկրեայ, ի հաւոյ · ոսկրեայք ։
Cattabriga, *sm.* chicaneur, m. կռռեցող ·
նիւթող ։
Cattáno, *sm.* seigneur d'un château, m. բեր-
դակալ · տէր ամրոցի · հնաւոր պատուոյ · տէր
պարի ։
Cattare, *va.* capter. յիրէն կորզել · բմբռնել ·
նենգ կերպիւ գոլ · վերնոյ ։
Cáttedra, *sf.* chaire, f. բեմիկ · * ամպիոն ·
2 · աթոռ · գահ · 3 · վարդապետի թիկն ·
գլխոյ · գիմեաց · 2 · գլխոյ · ետնոյ · 3 · գի-
պերեան ։
Cattedrále, *sf.* cathédrale, f. հայրապետա-
կան · մայր եկեղեցի · գոլ եպիսկոպ ։
— a, *a.* cathédrale. հայրապետական, պետ-
կառոյց (եկեղեցի) · գոլ (եպիսկոպ) ։
Cattedránte, *sm.* cathédrant, professeur,
Cattedrático, *m.* ուսուցիչ · վարդապետ · գի-
պերեան · նոճա ։
Cattivaccio, *sm.* vaurien, fripon, m. չար-
գործ · մանր աւազակ · նենգաբոյս · գերծոյ ։
Cattivamente, *av.* méchamment. չարութեամբ ·
գերծի նէն ։
Cattivanza, *sf.* méchanceté, f. չարութիւն ·
գերծութիւն · չերէց ։
Cattivanzuóla, *sf.* friponnerie, f. սակա-
կութիւն · նենգաբոյսութիւն ։
Cattivare, *va.* faire esclave. 2. captiver.
գերել · ի գերութիւն վաճել · 2 · գերել ·
յիրէն յանկուցանել · նուիր կնել · թմբռնել ·
2 · մէնտիկ · գերծութիւն գնել կնել ։
Cattivarsi la benevolénza, *cp.* captiver la bien-
veillance. յիրէն յանկուցանել զգիրս ա-
րարչի բարեկամել · ոգևռնչութեան · գերծ ի նենգել ։
Cattiveggiáre, *vn.* se chagriner. 2. vivre
dans la débauche. ինքզնէ · տանապել · 2 ·
կեալ մեանակութեամբ · գաճեմի նենգիւք · 2 ·
նենգաբոյս նուիր կնել · գերծութեամբ ·
նենգաբոյս նուիր կնել · գերծութեամբ ։
Cattivellácio, *sm.* pauvre diable, m. տկա-
րդին · գերծի ։
Cattivéllo, a, *a.* malheureux, se. 2. malin,
ligne. տկար կրտսեր · 2 · չար աւազակ · գե-
նեալ · 2 · նուրանաց ։
Cattivellúccio, a, *a.* maigre, faible. տկար ·
վտիտ · նիհարեալ · գաղան · գերծ ։
Cattiveria, *sf.* perversité, méchanceté, f.
Cattivézza, *sf.* չարութիւն · ժանտութիւն · յա-
ռաքինութեան · գերծութեան · գերծութիւն ։
Cattiviéra, *sf.* courtisane, f. բոզ · պոռնիկ ·
գաղան · գերծի ։
Cattività, *sf.* captivité. 2. malice, f. գե-
Cattivitáde, *sf.* չարութիւն · նենգ-
նեան · 2 · գերծութեան · գերծ · 2 · նենգաբոյս ։
Cattivo, a, *a.* prisonnier, ère, captif, ve. 2.
misérable. 3. vil, e. 4. fainéant, e. 5. mé-
chant, e. 6. mauvais, e. գերի · 2 · տկար ·
գերծ նեալ · 3 · արհամարհ · անարգ · 4 · ծոյլ ·
5 · չար · չարագործ · 6 · չար · յոռի · նենգ ·
նենգաբոյս · 2 · գերծանալ · գերծ · 3 · գերծ ·
հանելի · 4 · ծուլ · 5 · գերծութիւն · գերծ ·
գերծ · նուրանալ · գերծ · գերծ · 6 · գերծ ·
գերծութիւն ։
Cattolicaménte, *av.* catholiquement. իրրև
գՀայրապետական · գերծութեամբ ։
Cattolichísmo, *sm.* catholicisme, m. Հաժար-
Cattolicísmo, *sm.* catholicisme, m. Հաժար-
գութիւն Հայաստան · կամ ո-
գութիւն Հայաստան · գերծութեան · գերծ ։
Cattolicità, *sf.* catholicité, f. ուղիղ Հաւատ ·
գերծութիւն եւ · Հաստ, ուօ ըստ Հաւատոյն ։
Cattólico, a, *a.* catholique. Հաժարեպաշտ-
կան · կամ ուղիղ · Հաժարեր · 2 · Հայրապետա-
կան · ուղղափառ Հաւատոյ · գերծ · գերծ ·
գերծ · 2 · գերծութեան ։
Cattúra, *sf.* capture, f. կալածք · բմբռնելի ·
գերծութիւն ։
Catturáre, *va.* saisir, mettre en prison.
Հերթական առնել · առնել · արկանել ի բանա-
գերծութիւն · Հոգս գերծել ։
Caudatário, *sm.* caudataire, m. որ ունի զգ-
գուեցից պատուհասեալ (եպիսկոպոսաց) ·
(եպիսկոպոսաց) · գերծութեան գերծութեան գերծան ։
Cáule, *sm.* tige, f. յաւգան · ծգատ · տոհ ·
գերծ ։
Cáusa, *sf.* cause, f. procès, m. 2. motif,
sujet, m. գատ · գատաստան · 2 · պատճառ ·
բարեկամ · գերծ · 2 · գերծութիւն · Հաստ ։
A — che, *à cause que, parce que.* յանդի ·
պատճառեաւ · գերծ · գերծան ։
Causalità, *sf.* causalité, f. պատճառ · գերծութիւն ։
Causalménte, *av.* avec raison. պատճառա-
Հաւատոյ գերծութեամբ · գերծութեան գերծ ։
Causáre, *va.* occasionner. 2. alléguer pour
raison. 3. plaider. պատճառ լինել · առ-
գերծել · 2 · պատճառել · 3 · գատ վարել · ի
գատ տանել · գերծութեան · 2 · գերծութեան
գերծութեան · գերծ գերծ · 3 · գերծ գերծ ։
Causatóre, *sm.* auteur, m. 2. plaidant, avocat,
m. պատճառ · գերծի · գերծոյ · 2 · գա-
գերծ · պաշտպան · գերծապատ · գերծութիւն ·
գերծութեան գատ · գերծ · 2 · գերծ գերծ ։
Cáustico, *sm.* caustique, m. կիրեղ դեղ · գեր-
գերծ գերծ · գերծ գերծ գերծ ։
— a, *a.* caustique. այրիչ · կիրեղ · գերծ գերծ ·
գերծ գերծ ։
Cautaménte, *av.* prudemment. զգուշութեամբ ·
գերծաստութեամբ · գերծութեան գերծ · գերծ գերծ ·
գերծութեան ։
Cautéla, *sf.* précaution, f. 2. ruse, f. 3. cau-
tion, f. 4. siveté, f. զգուշութիւն · գերծ ·
գերծ · 2 · գերծութեան գերծ · գաղ · գերծ ·
գերծութիւն · 3 · գրաւական գերծութիւն · 4 · գգու-
գերծութիւն · գաղանութեան · գերծութեան · գերծ ·
գերծութեան · գերծ · 2 · գերծ · (գերծ) · գերծ ·
3 · գերծ գերծ · գերծ · 4 · գերծ ։
A —, *par précaution.* վասն զգուշութեան ·
գերծ գերծ ։
Cautelare, *va.* répondre pour qn. երաշխա-
գերծել · երաշխաւոր գերծել · գերծ գերծ ։
Cautelársi, *vp.* se précautionner. զգոյշ լի-
գերծ · զգուշանալ · գերծ գերծ · գերծ գերծ ։
Cautério, *sm.* cautère, m. խարան · գերծ ·
գերծ · գերծ գերծ ։
Cauterizáre, *va.* cautériser. խարել · խա-
գերծան ի վերայ դնել · գերծ գերծ · գերծ գերծ ։
Cauto, a, *a.* circonspect, fin, e. զգոյշ · ար-
ի մեծ · զգաստ · գերծաստուն · խորհրդական ·
գերծ գերծ · գերծ գերծ · գերծ գերծ ։

Cauzione, *sf.* caution, f. 3. précaution, f. ապահովութիւն. երաշխաւորութիւն. 2. երաշխաւոր. 3. գրաւականութիւն. իմաստութիւն. տեղէպէ. տեղապէ. 2. տեղին. 3. խոհեմ. տաքսիմ.—fare cauzione, տալ երաշխիք.

Cava, *sf.* fosse, f. 2. cave, f. 3. mine, f. 4. mine, carrière, f. ծակ. որ. փոս. փսփաց. խոռոչ. 2. գետնափոր տեղի. նկուղ. 3. ականի. գետնափորք. 4. քարհատոր. բոմբ. լաբտոր. տեղէ. 2. գոտոնբոր. ներ տեղեակ հարցոս. 3. լուսբ. 4. հոսեն. հոսեն ներէ. ինչ լուսբէ.—vena, veine cave, f. քան երակ. գրեթատոր երակ որ երանի ի բլիակէ սրան. ներսէ տաճարը. ըրեի տէր.

Cavadénti, *sm.* dentiste, arracheur de dents, m. խլիչ. ատամնահան. * ատամնհան. տէր ընդերան.

Cavalcante, *sm.* qui monte. 2. postillon, m. հեծեալ. 2. վարիչ. ապատարար ձիոյ. վարատանդապատար. տէր պիճեն. 2. տէր ընդհան. գետնընդեն. տէր.

Cavalcare, *va.* monter à cheval. հեծանել. երանել ի ձի. վարել զձի. արշաւել. պիճեր. տէր ինչ ինչոր. տէր տերոս. տերոսել ինչոր.

Cavalcata, *sf.* cavalcade, f. հեծեալք. հեծեալոցք. պրտեմ. 2. հեծելազմութիւն. հանդես. գնացք հեծելազօք զնդին. տիւբ տոբր. տիւբ տեղնեռ. տիւբեր. 2. պիճեր. պիճեր.

Cavalcatójo, *sm.* montoir, m. պատանդանի հեծելոյ. պիճեր ինչ.

Cavalcatore, *sm.* cavalier, m. 2. écuyer, m. հեծեալ. 2. ուսումնիչ հեծելութեան. տիւբ. տեղեկի. 2. պիճելիչ ի երդիճ տեղ. տոբրեր.

Cavalcatúra, *sf.* monture, f. հեծանելի. երբեմն. գրաւոն. անդրատար. պիճեր. փերեռ. դորիւ.

Cavalcavia, *sf.* arcade, galerie pour passer d'une maison à une autre. կամար զան անցանելոյ տանէ ի տան. ներեն ներ ի ներեն տերեր.

Cavalciare, *vn.* être à califourchon. հեծանել. պիճեր.

Cavalciòne) (stare, porsi ecc. a), *vn.* être, Cavalciòni) se mettre à califourchon. հեծանել. պիճեր. պէր տոբերեռ պէր ինոն, ո պէր տոբերեռ ո պէր ինոն տոբերեռ.

Cavaleggière,)*sm.* chevau-léger, m. հեծեալ

Cavaleggièro,)ձիաքաղ. ինոնի տերեռ. տիւբ տոբեր.

Cavalerato, *sm.* chevalerie, f. ասպետութիւն. հեծեալի տերեռութ. տերեռն հոռոբեր

Cavaliére, *sm.* cavalier, m. 3. chevalier, m. 4. chevalier du guet, m. հեծեալ. * ձիաւոր. 2. հոգեպահ. բարձրանդակ. 3. ասպետ. հեծեալ. 4. նռեքարկապետ. տիւբ. ֆորեր. տերոր. տերեռն. 2. տեռ. ֆերեր. ներոսեռ ներ. 3. տերոս. տերոսեռ. տերեռն. 4. տոբ. ներոսեռ ի հեծեալ. տոբ. հեծեալ ի հեծեալ. տոբ. ներոսեռ տոբ. հեծեալ. 4. տոբ (հոռոբ) դոբեր.

— d'industria, *chevalier d'industrie, aigrefin*, m. հայկաւոսակ. տոբերոսեռ. փոքերեր. Essere a —, *être au dessus.* ներ ի վերոյ լինել. ինոն տերոս.

Cavalierótto, *sm.* grand-seigneur, m. մեծատան. երեւելի. փառաւոր այ. տէր. տէրերոսեռ.

Cavalla, *sf.* cavale, jument, f. մասակ ձի. * ձոսկի. * ձակ. ֆերոսեռ. երեռոս. հոռոբան. ձիեռ. լոբերոս.

— giovane, *pouliche*, f. մասակ ձորակ ձիոյ. * ձոսկիկ. ինոյ ֆերոսեռ. փոքերեր.

Cavallàccio, *sm.* rosse, f. ձի յոռի. լերոսեռ. ֆեռոս տէր. տերեռ.

Cavallàro, *sm.* muletier, voiturier, m. վարիչ. զաղանձիոյ ձիոյ, ջորւոց. կառապետ. ոչխար. ֆորեռներոս. որոռոներ.

Cavallerescamente, *ar.* cavalièrement, en galant homme. քան ազնուականացի օրինի. բարեմ չքոսմ. մեծաս. փառաւորապէս. տերոս լինի. ոռը լինի. տեղերոսեռոն.

Cavalleresco, a, *a.* chevaleresque, noble. ասպետի. ազնուական. տերոսեռ հոռոբոսոս. լերեռնի.

Cavalleria, *sf.* chevalerie, dignité de chevalier, f. 2. cavalerie, f. 3. vaillance, valeur, f. ասպետութիւն. 2. հեծելազօք. հեծելազօք զունդ. պրտեմ. 3. արութիւն. քաջութիւն. նշանի տերեռներոսեռ. նշանի ֆերինոսեռ. տերոսեռ. տեռերեռ. 2. տեռեռ. տեռեռոսեռ. ոռը ոռոբեր. 3. լերոսեռ. ներոսոներոսեռ.

Cavallerizza, *sf.* manège, m. ասպարէզ. կրկնա. ոռ ֆերոռեռ.

Cavallerizzo, *sm.* écuyer, m. 2. grand-écuyer, m. վարիչ ձիոյ. ձիավարչ. վարատանդապատար. 2. տեռոսոպեռ. ներեռոս. ոռերոսեռ. տեռեռ. 2. տերոսեռ. (ներոսեռ)

Cavallétta, *sf.* sauterelle, f. 2. tromperie, f. մարախ. 2. խաբեպաճիճ. գառ. լերեռերեռ. 2. տեռեռ. (ֆեռոս).

Fare una — ad uno, *jouer un mauvais tour à qn.* խաբել. պատրել. ոռերոռեռ. ռոյոռ ֆոռերեռ.

Cavallétto, *sm.* petit cheval, m. 2. chevalet, m. մասակ ձի. մորուկ ձիոյ. * ձիուկ. * ձիու քուռակի. 2. հեծուկ. ձոյնի. հեծան. 3. ձիակերպ գործի ատձիկոյ. ինոյ. տի ներոսեռ. 2. տեռոսեռ. ներեռ. ֆերերեռ. 3. տի տոռի երեռնեռ ոռերեռ.

Cavallina, *sf.* pouliche, f. մասակ մորուկ ձիոյ. * ձոսկիկ. կինի. ինոյ ֆերոսեռ. փոքերեր.

Cavallino, *sm.* poulain, bidet, petit cheval, m. մորուկ ձիոյ. * ձիուկ. ինոյ. տի ներոսեռոսեռ. — a, *a. de cheval.* 2. *importun*, e. ձիաքան. 2. ասպետացասիչ. ձանձիչ. տեռ. հոռոբոսոս. ներեռ. 2. պեռոսեռ ներեռ.

Cavallivéndolo, *sm.* maquignon, m. վաճառական երբեմնագ. տի դոռերեռոռեռ. ֆոռերոսեռ. պոռ.

Cavallo, *sm.* cheval, m. ձի. երբեմն. 2. այրուձի. հեծեալք. հեծեալազօք. ոռ. ֆերոռ. ներ. 2. ոռեռ ոռոբեր.

— barbero, *cheval barbe*, m. սաճիկի ձի. ոռեռ տի. տերոռ ոռեռ.

— marino, *hippopotame*, m. ձիապեռ. ձիանիկոյ նշանով. ոռոռ ոռեռ. ներեռ ներ.

— delle stanghe, *timonier*, m. կառաձիկ երբեմնագ. անդրատար. տերոռ ոռեռ.

Sproposito da —, *faute grossière*, f. մոռոռոսեռութիւն. անպատշաճութիւն մեծ. պէ պոռերեռ ինոռեռ. ներ տերոռեռ ինոռ.

Medicina da —, *remède de cheval*, m. դեղ ասաղի չափ · ընտի դեղ · ընտի չափ։

Cavallone, *sm. gros cheval*, m. մի մեծ ախոյան, խոշոր ձի։

Cavallúccio, *sm. criquet*, m. մի յոտի· մեծ-մեծ · ոչոռավոր ձի։

Cavalócchio, *sm. guêpe*, f. 2. fig. *exacteur, maltotier*, m. մասապաղ · 2· հարկահան · ձի, ընտի տուրգը · 2· հանճառավոր, խոհեմ ճոխանալու համար խոշոր։

Cavamacchie, *sm. dégraisseur*, m. որթից պրապաղ · * կերազահան · լեռների ընտրող։

Cavaménto, *sm. fouille*, f. 2. *fossé*, m. պեղումն · փորումն · 2· փոս · խոռոչ · փողձ։ 2· ջրհոսք։

Cavána, *sf.* (luogo ove si tiene la barca al coperto) *abri*, m. հանդրուան նաւաց · * նաւանկարան · խոչընթանալ։

Cavare, *va. ôter, tirer, retirer. 3. chercher. 4. creuser. 5. arracher.* հանել· հպել· 2· ի բաց առնուլ · բառնալ · մերկանալ · 3· գտանել · յայտել · 4· բրել· պեղել· փորել· 5· կորզել · խլել · ընտրանի · 2· ընտրուիլ· պէտ ի բաց ձգել· ընտրել · ոչոռանոթ· 3· որոնել· որուտ ընտրելով · ոչոռանոթ· 3· որոնել· որուտ ընտրելով · 4· փորձել · ընտրանութիւն · 5· ընտրանի · ծակոռանել։

Cavastracci, *sm. tire-bourre*, m. գործի շանելոյ գդալ· կրպանոցից · * քաշման · ծիւթեր դատարկելու · գդալ · ոչոռալ։

Cavàta, *sf. fouille*, f. 2. *fossée*, m. պեղումն · փորումն · 2· փոս · խրամ · փողձ · ընտրանի · 2· ջրհոսք · խոռոչ։

— di sangue, *saignée*, f. երակի հատանելը· երակահատութիւն · ձի ածք ։

Cavatóre, *sm. fossoyeur*, m. պեղիչ· փորիչ· ընտրիչ։

Cavatura, } *sf. excavation*, f. պեղումն ·
Cavazióne, } փոս · ընտրանի։

Cavelle, *sf. pl. pop. quelque chose*, f. ինչ · իրք ինչ · պէտ մի։

Non ho udito —, *je n'ai rien entendu.* չեմ իմ լսեալ ինչ · պէտ մի չէմ լսեցեր։

Caverélla, *sf. fossette*, f. փորքիկ ծակ, փոս · պուկ · ընտրանի։

Caverna, *sf. caverne*, f. 2. *tanière*, f. խոռոչ· որթ· փայտից· որթ· քարածերպաչ· անձաւ · 2· գազի· արջ· գետեղ· հանդրան։

Cavernosità, *sf. cavité*, f. խորութիւն· խոռոչ· խորը · ընտրանութիւն · պեղելիք։

Cavernóso, a, *a. caverneux, se.* մի փայտարի, անձաւաւոր · հանդրեկի · գետնոտ։

Caverózzola, *sf. caveau*, m. *petite fosse*, f. ծակ· որթ· փոս փորքիկ· պուկ · ընտրանուկ։

Cavézza, *sf. licou*, m. պարուղ · խոտր։

Cavezzine, *sf. pl. rênes*, f. երասանակի· պեզ կին · ոտյան։

Cavezzóne, *sm. cavesson*, m. դանդաւանանդ· չրաչակ· ծոմիշոնս · պեզելիք։

Caviále, *sm. caviar*, m. յայրակ ձու. ձկան · * ազած ձկնկիթի · խաշիտ։

Cavicchia, *sf.* } *cheville*, f. *pieu*, m. երքիճ ·
Cavicchio, *sm.* } պեպ · ընկի։

Caviglia, *sf.* }

Caviglio, *sm. crochet de fer*, m. կռացաւոր, կոր երկաթի · * ծանոյ · * կեռ · ընկիկ։

Cavillare, *vn. chicaner.* վարել· սասլոգ բանիւք · առա վիպելէ · կռկռել · 2· մարառել· վասն գործոցիւոյ իրաց · յոգնիլ պէտս բանից վրնդել · ինքնին վէճ · գնալ ընկիկելէ · ընկրկելէ, եւ ընկճուելէ ընդոյն · 2· ոգի ընկոճուելէ ընդոյն։

Cavillatóre, trice, *s. chicaneur, euse.* առվեւտուր· խարերայ· առա վիպ· 2· մարառող վասն գործոց իրաց· վիճող· կռագողդ· ինքնին · գնալ ընկիկելէ · ընկրկելէ · եւ ընկճուելէ ընդոյն · 2· գնալ ընկիկելէ ընդոյն գործոցն · նիւթող։

Cavillazióne, *sf. chicane*, *cavillation*, f. *raisonnement captieux*, m. սասլոգ բանի· կռկռագործ · առա վիպասիրելէ · պատճառք · խարերայութիւն · ինքնին · գնալ ընկիկելէ · ընկրկելէ · եւ ընկճուելէ ընդոյն։

Cavillosamènte, *av. captieusement, avec des sophismes.* սասլոգ բանիւք· խաբեպատիճառիւ· ինքնին · գնալ ընկիկելէ ընդոյն։

Cavillóso, a, *a. chicaneur, captieux, se. tracassier, ère.* սոփեստ· ճարասլոգ · խարերայ · ինձոգասլոգ · ինքնին · գնալ ընկիկելէ · սոփոստիկ։

Cavità, } *sf. cavité*, f. *creux*, m. խորու-
Cavitáte, } թիւն· խոռոչ· խորը · ընտրանութիւն · ընտրանի։

Cávo, *sm. moule*. m. 2. *cable, amarre.* կապարան · օրինակ · 2· պարան · հաստ· ծանրագոյն · ընտրանի · 2· ընտրանի · հաստ։

— a, *a. creusé, e. honeycombed.* խոռոչասպեղ· խոռ· գործոյ· փոսակ · ընտրանոտ · ծերեր։

Cavolino, *sm. jeune chou*, m. կաղամբ փոքրիկ· պուպեակ · տերեզիկ ընձաղ։

Cávolo, *sm. chou*, m. կաղամբ · ընձաղ · տերեզ։

— fiore, *chou-fleur*, m. ընդոմիր կաղամբ· խոշոռանդի։

Cavrétto, *sm. chevreau*, m. ուլ · ուլուկ · տեղի նոխրատ։

Cavriuóla, *sf. cabriole*, f. 2. *chevrette*, f. սասանութ· ի մէր վարելոյ· 2· եզ խաթրոց · ոչոչոտ · խեթորը ոչոչոտ · 2· տեղի նոխրատ · էգ ուլիկ։

Cavriuólo, *sm. chevreuil*, m. խաթրոց· պետանի փոքրիկ · ընտանի · վուլ։

Cazióso, a, *a. captieux, se.* խաբերայ· ծեռնգասլոգ · ոլորապէտ։

Cázza, *sf. creuset*, m. 2. *cuiller à pot*, m. բոկի· քուրայ· ճայոց· 2· մեծ սապատ · * չերեկի · ճոռոմ · յոռոմ · 2· տեղի ոչոչոտ։

Cazzabaglióre, *sm. berlue*, f. ճեղուածութիւն· կեղ ճարտարասլոգ։

Cazzatèllo, *sm. nain, courtaud*, m. կարճ հասակաւոր · լիգուկ · * գաճաճ· ցիւրեկ · գզուակ։

Cázzica, *int. morbleu! par ci! par là.* գո· ընտրանի ընտրանի։

Cazzóttare, *va. donner des coups de poing*, m. հարկանել բանիւք· կռագիս չանել· խոռոչ ընտրանի· խոռոչանելոյ։

Cazzótto, *sm. coup de poing*, m. բանիւքիւք· կռագիս· խոռոչ· խոռոչանելոյ։

Cazzuóla , *sf.* truelle, f. 2. cassolette , f. Ձեռքի գդալ. 2. սուվ. Հալ. Հալ. 2. ֆօնֆօռ.

Ce, *v.* Ci.

Cecàggine, *sf.* aveuglement, m. cécité, f. Կուրութիւն. տեսլազրկ.

Cecàre, *va.* aveugler. Կուրացուցանել. տեսլ ընել. տեսլազրկել.

Cèce, *sm.* pois chiche, pois gris, m. տիսեռն. Նոհատ.

Cechézza, *sf.* cécité, f. Կուրութիւն. տեսլազրկ.

Ceciáto, *a, a.* de la couleur du pois gris. Ի գոյն տիսեռն. Նոհատ ունեալ. Նոհատագոյն.

Cecino, *sm.* petit pois chiche. 2. fig. malicieux. տիսեռն փոքրիկ. 2. չար. խորամանկ. Նոհատաձեռնոց. 2. ֆիգ. Վերնոխիտ.

Cecità, *sf.* cécité, f. aveuglement, m.

Cecitáde, *sf.* Կուրութիւն. տեսլազրկ. տեսլազրկ. Աւրլեր.

Cedènza, *sf.* souplesse, f. Կակղութիւն. Նուրբութիւն.

Cédere, *vn.* fléchir, céder, plier. 2. faire place. 3. faire cession, abandonner, céder. Տանել. կրանալ. փակել. խոնարհել. 2. տեղի տալ. մեկնել. 3. ետդուլ. Հեռչել. զիջանել. Ներել. անալ. Նսեմել. տեսեմեմ. 2. Ներ Վերմ. տեր Նուրբ ընելիս. 3. տերսեմեմ. ետդ Վերմ.

Cedévole , *a.* flexible. Կակուղ. փափակ. Նսեմ. Նսեմեմ. տեսեմեմ ետդ. Նոհատ.

Cedevolézza, *sf.* souplesse, f. Կակղութիւն. տեսեմեմ. Նոհատութիւն.

Cedízione, *sf.* cession, f. ի բաց կալն. տեղի տալն. ետդուզիւն. Տիսեռնեան. ֆիգուրն. տերսեմ.

Cédola , *sf.* cédule, f. billet, m. Տուրհակ. Ձեռագիր. Նամակ. Ընդհանուր. եւ Նուրբ. Ընդհանուր.

Cedolóne, *sm.* placard, m. գիր Նամադմեան. Նոհատ.

Cedrángola , *sf.* sainfoin , m. Մարգագ առուգիտ. Լայն Նոհատագ.

Cedráre , *va.* assaisonner avec du citron. Համեմել Կիտրոնիս. տալ Նուրբ Նոհատ Ընդհանուր Կիտրոնիս. տերհոմեմ.

Cedráto, *sm.* cédrat, m. տնուտչեան Կիտրոն. ֆօնֆօռ տալ Նուրբ Նոհատ. Նուրբ Նոհատ.

Cedriuólo, *sm.* concombre, m. Վարունգ. Նուրբ.

Cédro , *sm.* cèdre, m. 2. bois de cèdre, m. 3. citron , m. 4. citronnier , m. Մայր. Եղեւնազգեան. 2. Եղեւնակ, Մայր փայտ. Եղեւնազգեան. 3. Կիտրոն. 4. Նաս կիտրոնի. Եղեւնոյ տալ. Աբրի տալ տալ տալ. 2. Աբրի տալ տալ. 3. տալ Նուրբ Նոհատ. Նոհատ. 4. տալ Նուրբ Նոհատ.

Céduo , *a, a.* bon à couper. Հատանելի (տնտառն). տեսեմեմ. տեսեմեմ ետդ Ներ.

Bosco —, bois taillis, breuil. տնտառ. Հատանելի. Մայրի. տեսեմեմ օրմոն.

Ceffáta, *sf.* soufflet, m. gourmade, f. տալ տակ. տեսեմ.

Ceffatella , *sf.* petit soufflet , m. գդալի տալ.

Ceffatina , *sf.* տակի. տեսեմեմ. Նոհատ տեսեմ.

Ceffatóne , *sm.* grand soufflet , m. տալտակ ուժգին. ետդ Ներ տեսեմ.

Ceffautto, *sm.* stupide, sot. տալուշ. անմիտ. Նոհատ տեսեմ.

Céffo, *sm.* museau, mufle, m. ցառիկ. Կռնիկ. Հոչակ տալ.

Far —, faire la grimace. խոժոռ. խոժոռ տալ եղեալ դալուկ. տեսեմեմ Նոհատ. Նոհատ Ներ տեսեմ.

Ceffáto, *a, a.* qui a un beau museau. Կռնիկ եղ. ցառիկ. Նոհատ Նոհատ.

Célabro , *sm.* cerveau, m. ուղէղ. տեսեմ.

Celamènto, *sm.* recelement, m. Նահանջիւն. Նահանջել. Ներ տալ. Նուրբ տեսեմ.

Celáre, *va.* cacher, déguiser, dérober à la vue. Նահանջ. Ներ տալ. Նուրբ տեսեմ. տեսեմեմ. Նոհատ Ներ.

Celársi, *vp.* se cacher, se dérober, disparaître. Ներ տալ. Նահանջ. տալ. Նուրբ տեսեմ. տեսեմեմ. Նոհատ տեսեմեմ.

Celáta , *sf.* embûche , embuscade, f. 2. casque, m. գաղան. Հալ. 2. տալ տալ. Նոհատ. Նոհատ. տեսեմ. 2. տեսեմ տեսեմ. Նուրբ.

Celatamènte , *av.* en cachette, à la dérobée. գալ. Ի Նահանջ. գաղտուկ. տալ տեսեմ. Նահանջեմ.

Celáto, *a, a.* occulte, caché, e. Նահանջեալ. Նահանջ. գալտնի. Նուրբ.

Celatúra , *sf.* recelement , m. Նահանջիւն. Ներ տալ. Նուրբ Նոհատ.

Celebrabíle, *a.* louable. գովելի. տնտառի. Հոչակաւոր. Նահատ. Նոհատ.

Celebramento , *sm.* célébration, f. 2. célébrité, réputation, f. տան. 2. Հռչակ. տնուտչ. Հռչակ. Ներ տեսեմ. տալ. 2. տալ. Նահ.

Celebránte, *sm.* le célébrant, m. քահանայ պատարագիչ. տանէնայ. Ներ տեսեմ.

Celebráre , *va.* célébrer. Հռչակ Հարիանել. Հռչակել. Հռչակել. քարոզել. յարգել. գովել. 2. գնալ. տան խնդիր. 3. պատարագել. պատարագ տնտառցնել. կատարել զհարկաւորն պատարագին. տալ Նուրբ. Նոհատ. Նոհատ. 2. Ներ տեսեմ. 3. Նոհատ տեսեմ.

— le feste , chômer les fêtes. տանել. տան խնդիր. Նոհատ Նոհատ.

Celebratóre, *sm.* prôneur, m. Հռչակիչ. գովիչ. տալ. Նուրբ Նոհատ.

Celebrazióne, *sf.* célébration, f. 3. honneur, m. gloire, f. Հռչակութիւն. Հռչակ. Հռչակ. 2. տան ուրախութիւն. Նատակարգ. 3. պատիւ. փառք. տալ. Նահ. 2. Ներ տեսեմ. տեսեմ. տալ. 3. Նուրբ. Ներ. Ներ. Ներ.

Célebre , *a.* célèbre. Հռչակաւոր. տնտառի. Ներ Նուրբ. Հռչակաւոր. պատարագ. Նահատ. Նահատ. Ներ տեսեմ. տալ տեսեմ. Նուրբ. Նահատ. տեսեմ. Նուրբ. տեսեմ. Նուրբ. տեսեմ. Նուրբ

Célebro, *sm. cerveau*, m. ուղեղ · գլուխ ։

Célere, *a. rapide.* արագ · թեթև · նժարած · կնարած ։

Celerità, *sf. vitesse, célérité, promptitude*, f. արագութիւն · վեգ · թեթևութիւն · նժարութիւն ։

Celeste, *a. céleste. 2. azur*, e. երկնագոյն ։

Celestiale, *a. céleste. 2. azur*, e. երկնագոյն · կապոյտ · երկնային · աստուածային ։ 2. կապոյտ · մանուշակագոյն ։

Celestialmente, *av. divinement.* յերկնից · յաստուծմանս · աստուածպէս · կերպարանս եւ աստուածային · աստուածային ։

Cèlia, *sf.* niche, f. badinage, m. խաղ · ծաղր · խեղկատակութիւն · ծաղրամտիութիւն · * զատակատաքութիւն · նշոյլ · ակնարկութիւն · նշոյլներ ։

Far —, *plaisanter, badiner.* խաղալ · խեղկատակել · խաղոյ բանս խօսել · նշոյլ · նշոյլներ ընել ։

Reggere alla —, *entendre raillerie.* չյիմնել զի կատակ ընդ խաղն · նշոյլս տալոյ · նշոյլներ ընդունել ։

Celiaccia, *sf. mauvaise plaisanterie*, f. անհաղթ խաղ · նշոյլ նշոյլ ։

Celiare, *va. plaisanter, jouer un tour.* ընդ խաղ առնել · խաղալ · նշոյլ · նշոյլներ ընել ։

Celiatore, *sm. railleur, badin*, m. խաղակատակ · կատակ · ծաղրածու · խեղկատակ · * զատակատաքոս · * ծաղրական · նշոյլներ ընդունող ։

Celibato, *sm. célibat*, m. անամուսնութիւն · եղիկնութիւն · պատահարութիւն · պատահարութիւն ։

Celibe, *a. célibataire.* անամուսին · կոյս · անապրդ (կին) · անկին (այր) · եղիկն · պատահար · ապատ ։

Celidònia, *sf. chélidoine*, f. հաղթանդամ · * տիտեռնաձեռնոտ · եղերնակաղձ տիտ ։

Cèlla, *sf. cellule*, f. 3. *cellier*, m. խուղ · խոխոչ · անձնական · անձնական ։ 2. գուբ · չանմանութեան մեզր · բջիջ ։ 3. մառան · չանմանութեան · գոմ · նկուղ · տան · պահեստ ։ 2. կիսագետնափոր · նկուղ · նկուղ ։ 3. հանգիստ · հանգստարան ։

Cellàjo, *sm. cellérier*, m. 2. *sommelier*, m.

Cellàrio, *sm. cellérier*, m. 2. *sommelier*, m. * մառանապետ · 2. չանմանապահ ։ հանգիստ վերակացուհ ։ 2. գնչուհ ։

Cellerája, *sf. cellérière*, f. մառանապետ վանդակ · հանգիստ վերակացուհ գոռոզ ։

Cellerájo, *sm. cellérier.* մառանապետ վանդակ ։

Cellerário, *Voyez* հանգիստ վերակացուհ ։

Celliére, *sm. cellier*, m. չանմանապահ · մառան պահող · վերատ հանգիստ · հանգստարան ։

Celonájo, *sm. tapissier*, m. գորձիչ գրասենակաց · գնչուհ · խանդիչ ։

Celsitúdine, *sf. grandeur*, f. բարձրութիւն · մեծութիւն · իշխանութիւն · իշխանութիւն · ընչիք ։

Cèmbalo, *sm. cymbale*, m. 2. *tambour de basque*, m. տնդրաղ · 2. թմբուկ · * գոտիզիս · 2. ծնիք · գոտիզիս ։

Cembanélla, *sf. chalumeau*, m. սրինգ · փող · գնչանգոյն ։

Cembolone, *sm. grand tambour de basque*, m. թմբուկ մեծ · գնչանգոյն ծնիք ։

Cementáre, *va. cimenter.* ծեփել · խշտանի իւր ուշանալ ։

Cemento, *sm. ciment*, m. ծեփ · չաղախ · խշտանուկ փոքրճ · փոքրճ խշտանուկ ։

Cempennáre, *va. gazonner.* չաղախել կոշտվք հողոյ · գնչանգ իւր գնչանգնել ։

Cena, *sf. soupé, souper*, m. ընթրիք · գնչանգնել, ճաշիք ։

Cenácolo, *sm. cénacle*, m. վիրնատուն · պատշ · ճաշատեղ ։ ճաշ գնչանգնել · նկնել ։

Cenáre, *va. souper.* ընթրել · գնչանգնել ճաշիք նկնել ։

Cencerèllo, *sm. mauvais haillon*, m. *petit chiffon.* ցիցոտի կապերտիկ · գրպենակ · * թուր · նօտ գնչանգնել նկնոյ · գնչ ճարտար ։

Cencería, *sf. tas de chiffons*, m. չնդղ պատառատուն կուտոյ · նօտ գնչանգնել գնչ նշանակ ։

Cenciája, *sf. chiffons*, m. pl. գոգնոցեալ իրք · նշանգ · նօտ նշանակ ։

Cencinquánta, *num. cent cinquante.* հարեւր յիսուն · նիւթ նշանգ ։

Céncio, *sm. chiffon*, m. ցիցոտիկ · քշքշնակ, պատառատուն · չանդերձ · կապերտ · գրպենակ · նօտ գնչանգնել նկնոյ · գնչ ճարտար ։

Cencióso, *a. a. deguenillé, e. 2. déchiré, e.* ցիցոտատոր · գրպենակ պատառատուն · 2. քշքշնակ · պատառատուն · նօտ գնչանգնել նկնոյ ։ 2. նօտ գնչանգնել ։

Cenerácio, *sm. charrée*, f. չաշխատանի մոխրաջրոյ · դաշտաջրան գաջը նօտն գնչ ։

Cenerácciolo, *sm. charrier, torchon qu'on met au dessus de la lessive.* պարզատ մոխրաջրոյ · դաշտաջրան գնչ ։

Cenerata, *sf. lessive cendrée*, f. մոխրաջրոյ · գնչ դաշտաջրան · դաշտաջրան ։

Cénere, *sf. cendre*, f. մոխիր · ածիւր · գաջաղ · գնչ · ընչաս ։

Cenerélla, *sf. maigre, petit soupé*, m. ծնիք ծնիքանորակի ընթրիք · անպատճէն խոհանոցիք · նօտիք գնչանգ նկնոյ ։

Cenericcio, Cenerino, *a. a. cendré, e.* մոխրագոյն · գոյոյ · գնչ ընչիկ · գոգ ։

Cenerógnolo, *sm.*

Cenétta, *sf.* } *petit souper*, m. ծնիք ծնիքանորակ ։

Cenino, *sm.* } սոխի ընթրիք · անպատճէն խոհանոցիք · նօտիք գնչանգ նկնոյ ։

Cennamélla, *sf. chalumeau*, m. փող · սրինգ · գնչանգ · նկնոյ · նկ ։

Cennámo, *sm. cannelle*, f. կինամոնի · նկնոյնի ։

Cénno, *sm. signe, indice*, m. անդամոնի · նշան · նշանակ · նշոյնի · նշան ։

— d' occhi, *clin d'œil.* անդամոնի · գնչ նշանգնի · նշոյնի ։

Far —, *faire signe.* անդամոնել · նշոյնի նիւթ · նշանակ ընել ։

Cennovánta, *num. cent quatre-vingt - dix.* հարեւր հինգտաս · նիւթ գնչանգ ։

Cenobiárca, *sm. cénobiarque*, m. աստղատոր վանաց · գնչ գնչանգ ։

Cenóbio, *sm. monastère, couvent*, m. վանք · վանորայ · միաբանատ · հանգիստ · ընթնիք · նշանիք ։

Cenobita, *sm. cénobite*, m. միաբան · վանականոն · կրօնագան · գնչանգ · գնչնիք · ընթնիքնիք ։

Cenobítico, *a. a. cénobitique.* վանականոն · հանգիստ գնչանգ · հանգիստնիք ։

Cenotáfio, *sm.* (sepolcro, o monumento vuoto innalzato solamente in onore di un defunto) *cénotaphe*, m. *յիշեցիկ գաւառի դէպ ի ննջեցեալ*.

Cenquaranta, *num. cent quarante.* *Տարեբ քառասուն.* Իւրաց *ելբ*.

Censessanta, *num. cent soixante.* *Տարեբ վաթսուն.* Իւրաց *լրելբ*.

Censettánta, *num. cent soixante-dix.* *Տարեբ եւթնասուն.* Իւրաց *եւթնելբ*.

Cénso, *sm. cens, m. taxe, f. 2. rente,* f. 3. *dénombrement*, m. *4. patrimoine, héritage*, m. *Տարի. տուրք. ասկ. վարձք. 2. վաշխ. մատղ. Հաս. չաշ. 3. Տանգեան. Հաշիւ. Համար. 4. Համանդամներուն. Վերլին. Թուի տեղագր. 2. Իւրեր. Տանեաց. Հասանելիք. 3. Ինջիներ. Հնաղ. 4. Գրաս. Թուի վերլուած.* Dare a —, *donner à rente. Ի կարճս. տալ. ասկ. վաշխու. Համանելիք Իւրեր վերլուած.*

Censoráre, *v.* Censurare.

Censóre, *sm. censeur*, m. *Համարակալ. 2. քննիչ, ուղղիչ գրոց. 3. դատն գատաւորի. բանակրիներ. գատագործող. գատագործող. Թուհաղող. 2. Ինջիներէն Ինջիներ. Իւրաց Ինջին. Իւրի Իւրդեր. տիրող Թ-ջինջիներէ. Թ-ջինջիս. 3. Ասլուսլուջիչ. Վերլի Ինջին. Ֆոսլու. Իշխանչիջիս. Վերհանի Գոյան.*

Censória, *v.* Censura.

Censuário, *sm. tributaire, censitaire, redevancier, rentier*, m. *Տարկաւոր. որ ի վարձու տանի. Վերլին. դաճ Վերլեան. Իւրոջ.*

Censúra, *sf. censure, critique*, f. *պատուհաս Համարակալի. 2. քննութիւն. ուղղութիւն. 3. դատն քննութիւն. կշռադատութիւն. գատագործ. պարատանք. բիծ. 4. գատապարտութիւն. Հանդեպ Համարակալ Իւրաջինջիս. 2. Իւրոչ. Ինջինչ Ինջիս. 3. Ասլուսլուջ. Իշխանչ. Իշխանչիս. Ինջիս. Ֆոսլու. Իւրոչ գործ. Վերհանի Գոյան. 4. Հնազանդութեան Ինջիներ.*

Censuráre, *va. censurer, critiquer. քննել, ուղղել (գրքոյ). 2. կշռադատել. գատագործել. եսքրերել. խոքրելել. Հնդիսալուլ Ինջինել. Իւրաց Ինջին. 2. Ինչլ Վերլին. Ասլուսլուլ Իշխանչ. Իւրոչ գործ. Վերհանի Գոյան Ինջին.*

Censuratóre, *v.* Censore.

Centáurea, *sf. centaurée*, f. *տերեփափկ. Ինչ Ինչերան. (Իշխանաբեր).*

Centáuro, *sm. centaure*, m. *Հիսուսչ. Իշխ ցուլ. յուխտապարիկ. Վերհանչիս. Վերհան Վերլեան. Իւրոչ. Ինջ Իւրոչ.*

Centellâre, *vn. gobelotter, buvotter. ըմպել մեզմով. ա. ակաս. ակաս. * պուտ պուտ խմել. * ըմպելասիրել. Ասլուս Ասլուս, Իւրոչ Իւրոչ Իւրոչ.*

Centellíno, *sm. essai, petit coup*, m. *Ճաշակ. * ուշիկ. Ինջին. Ասլ Իւրոչ.*

Centenário, *a, a. centenaire. Տարեբաժանեան. Տարեբաժնեայ. Իւրաց Իւրելբ Ինչ Իւրելբ. Ասլուսլ.*

Centésima, *sf.* (le centième, m. *2. centime.*

Centesímo, *sm.* Իւ. *Տարեբորդ մասն. 2. Տարեբորդ մասն գանձական գանձիսի. Իւրաց Ինջին Ինջիսի. Իւրաց Ինջին Ինջիս. 2. Ասլուս. Ֆրանչ Ասլուսլուջին Իւրաց Ինջին. Իւրոչ Ասլուսլուջ. Իւրաց Ինջին. Իւրոչ Ասլուսլուջ.*

Centína, *sf. cintre*, m. *Ծղիի կամարաց. 2. կամար. Ասլուս Ասլուջին. 2. Ասլուսլ.*

Centiuájo, *sf. une centaine*, f. *Տարեբ Ինչ. Իւրաց Ասլուսլուջ. Իւրաց Ասլուսլ.*

Centinâre, *va. cintrer, voûter. Ծղիի բնդ կամարաց. կամարաձեւ գործել. Ասլուսլերեբ Ասլուսլեբ Ֆօսլ. Ասլուսլերեբ Իշխանչ.*

Cénto, *num. cent. Տարեբ. Իւրաց. Ասլ.*

Centogámbe, *sm. cloporte*, f. *օձասանդար. * Տարեբոտն. Ֆրանչ ոտն.*

Centomíla, *num. cent mille. տասն բեւր. Տարեբ Տարար. Իւրաց Ասլ.*

Centóne, *sm. centon*, m. *2. couverture de diverses couleurs*, f. *քառասնադոյզ ջերմոց միապատառ. 2. միարկու գղիպագոյն. լոյն գոյնոցն ասլ. Ասլուսլերեբ Ասլ. 2. Ասլուսլոլին Ֆաղ Իւրեան.*

Centrâle, *a. central, e. միջոյի. կենդրոնական. * կենդրոնական. Ասլուսլեան. Իւրան.*

Centreggiâre, *vn. aboutir au centre. Ձգել, Տասանել ի միջոյն. Ասլուսլ Ասլուսլ, Ասլուսլ Ասլուսլ.*

Centro, *sm. centre, m. միջոյ. կենդրոնի. Ասլուսլ. Ասլուսլ. Իւրան. Ասլ.*

Centumvirále, *a. centumviral. Տարեբ ապատոյ. բնտրելի Իւրոց Ասլուսլեան.*

Centúmviri, *sm. pl. centumvirs*, m. pl. *Տարեբ ապ. բնտրելի Իւրոն. Ասլուսլ Ասլուսլոլ.*

Centuplicâre, *va. centupler, multiplier par cent. Տարեբ ապատ կրկնել. Ասլուսլ Ասլուսլ Ասլուսլ Ասլուսլ. Ասլուսլ Ասլուսլ. Ասլուսլ Ասլուսլ. Ասլուսլ Ասլուսլ. Ասլուսլ Ասլուսլ.*

Céntuplo, *sm. centuple, m. cent fois plus. Տարեբապատիկ. Ասլուսլ Ասլուսլ. Ասլուսլ Ասլուսլ.*

Centúria, *sf. centurie, compagnie de cent hommes à pied*, f. *գունդ մի ազգոյ Տարեբ. Ասլուսլ Ասլուսլ. Ասլուսլ Ասլուսլ. Ասլուսլ Ասլուսլ.*

Centuriône, *sm. centurion*, m. *Տարեբապետ. Ասլուսլ Ասլուսլ.*

Ceppája, *sf. chicot, tronc d'arbre*, m. *բունդ. Ասլուսլ. Ասլուսլ.*

Ceppatêllo, *sm. petit tronc, chicot*, m. *բունդ Ասլուսլ. Ասլուսլ.*

Cepperêllo, *v.* Ceppíglio.

Céppo, *sm. souche*, f. *tronc*, m. *4. ceps, fers*, m. pl. *5. liens*, m. pl. *6. billot*, m. *7. tronc*, m. *բունդ. Ասլուսլ. 2. գարմ. ապատ. Ասլուսլ. 3. Նաշտանս. ապատանս. 4. կանգ. չղթայ. 5. կապանք. 6. կանգ գլխատանելեան. 7. գանձանակ. Ասլուսլ. 2. ոչ. Ասլուսլ. 3. Ասլուսլ Ասլուսլ. Ասլուսլ. Ասլուսլ. 5. Ասլ. 6. Ասլ ասլուսլ Ասլուսլ. 7. Ասլուսլ Ասլուսլ.*

— di case, *plusieurs maisons. բազմութիւն տանց. բազում տանց գերդաստանից Ասլուսլ.*

— dell' incúdine, *billot de l'enclume. բունդ ասլի. Ասլ Ասլուսլ.*

Ceppi amorosi —, *les chaines de l'amour. կապանք սիրոյ. Ասլուսլ. Ասլ.*

Céra, *sf. cire*, f. *2. cire, bougie*, f. *cierge, flambeau*, m. *3. mine, apparence*, f. *visage, air*, m. *sing. * Ասլուսլ. 2. Ասլ. Ասլ. Ասլուսլ Ասլուսլ. Ասլուսլ. Ասլուսլ. Ասլուսլ. Ասլուսլ. Ասլուսլ. Ասլուսլ. Ասլուսլ.*

2. համ. Խոճաձև գալ համառ. Խել համառ. Ուշաբ համ. Ըստ ձևի համառ. ասբրեն. Լեհերեն։ — vergine, cire vierge, f. մոմ ի խորհուրդ դնելու մոմ. Ըստ ձևի համառ. ասբր գալ համառ։ Far buona — ad uno, faire bon accueil. Ժողովել մարդասիրելի եղանիք. ընդունել գոսարհելի եղանիք. Խնդիրն. գնալ ի Լվեին խնդրոյ. (վերաբեր) Լեհերեն։

Cerajuólo, sm. cirier, marchand de cire, m. գործիչ. վաճառող մոմի. * մոմավաճառ. համ. Լեհերեն։

Ceralacca, sf. cire d'Espagne, f. գոմ. գոհի խիժ. գալաք. մոմ հիշելոյ. * հիշատակմոմ. (Լեհ.) գներ. (վերաբեր)։

Cerásta, sf. (sorta di vipera affricana) céraste, m. եգիպետական խիժ. * եգիպետիկ գոհաձև Լեհերեն Լեզուն։

Cérbero, sm. (cane favoloso che aveva tre teste) cerbère, m. 2. portier, m. կերպիրաս. լուն երեք գլխով. 2. գռնապան. Ի Լեզուն Լեհերեն։ 2. Լեհերեն։

Cerbiátto, sm. faon, jeune cerf, m. եղջերիմորի եղանդ. Լեհեր Լեհերեն։ գոհերեն։

Cerbiétta, sf. jeune biche, f. եղն. մատակ եգիպտ. Լեհեր ըզեզնը. գոհ պեհեր։

Cérbio, sm. cerf, m. եգիպտ. եղն. Լեհեր։ գոհ։

Cerbonécca, sf. ripopée, f. ուն très-mauvais, m. ջաղաքեն, յոսի գինի. ասբր, գեզաց Լու Լեզուն. ըստ։

Cerbottána, sf. sarbacane, f. փող (աբեմիերայ). գեզաց Լեհ։ Լեհեր. գոհ։

Cérca, sf. recherche, quête, f. խոյզ։

Cercamento, sm. խնդիր. գոյզ. գոհ. գոյզ Լեհերեն։

Cercáre, va. chercher. խնդրել. գոհեր. յոսել զեր. խոյզել. խոյզ եւ խնդիր առնել. քրնել. գոհ. գոյզ. գոյզ Լեհերեն։ Լեհերեն։ Լեհերեն։

Cercáta, sf. quête, recherche, f. խոյզ. խոյնդիր. գոհ. Լեհերեն։

Cercatóre, sm. chercheur, m. խնդրող. խոյնդիրգոհ. գոյզիչ. գոյզ։

Cercatúra, sf. perquisition, recherche, f. խոյզ. խնդիր. քննեհիեն. գոհ. գոյզ. Լեհերեն։

Cerchiájo, sm. tonnelier, vanier, m. գործիչ չրջանակաց. կաղապց. Լեհերեն։ Լեզուն։

Cerchiamento, sm. reliage, m. գծելը չրջանակաց. գիր չրջանակաց. Լեհերեն։

Cerchiáre, va. entourer, environner. 2. cercler. չրջել պատել. 2. գծել չրջանակաց գոյզիչ. գոհերեն Լեհերեն։

Cerchiatúra, sf. reliage, m. գծելը չրջանակաց. գիր չրջանակաց. Լեհերեն։

Cerchiéllo, sm. petit cercle, cerceau, m.

Cerchiétto, sm. petit cercle, cerceau, m. չրջանակ գոգրիկ. գոհ։ Լեհ։ գոհ։

Cérchio, sm. cercle, m. չրջանակ. բոլորակ. 2. չրջանակ. 3. ժողով. ակումբ. գոհեր. 2. Լեհերեն. Լեհեր. 3. Լեհերեն. Լեհեր. գոհ։

Cércine, sf. bourrelet, m, toque, f. գոգրիկ բարձ գլխոյ բեռնակաց. Լեհերեն։

Cerco, sm. cercle, m. 2. cirque, m. place, f. չրջանակ. 2. ասպարէս. կրկես. հրապարակ. գոհ։ Լեհեր. Լեհերեն։ 2. գյուռ. գոհ։

— a, a. cherché, e. խնդրեալ. գոհերել։

Cercóne, sm. vin tourné, vin gâté, m. գինի յոսի, ապականեալ. գեհերել։ գոհ։

Cercopitéco, sm. singe à longue queue, m. սանուարդ կապիկ. սահմանակից. Լեհերեն։ համեմ. Լեհեր։

Cereále, a. qui a rapport à Cérès. 2. fig. qui concerne le blé. Գեմմարեայ. 2. ցորենոց. Տերերեն գոհեր. 2. գոհերեն գոհերեն գոհեր։

Cerebrále, a. cérébral, e. ուղղայ. գեհեր գեհեր։

Cérebro, sm. cerveau, m. ուղեղ. գեհ։

Ceremónia, sf. cérémonie, formalité, f. 2. façon, f. 3. cérémonie, politesse, civilité, f. սովորութիւն. օրէնք. կանոն. կարգ. սեպհականութիւն. * Տէր. * արարողութիւն. 2. պայման. օրինակ. Տես. * եղանակ. 3. պատիւ. Ի Լեզուն գոհ. գոհ։ գոհ։ գոհ։

Cerona, *sf.* gros visage, m. դէմք մեծ։ մեծադէմ։ *adj.*

Cerotto, *sm.* cierge, m. 2. cérat, emplâtre, m. մոմ. մոմեղէն։ 2. ապեղանի։ դեղ մոմա-ձև։ 2. ծեփուկ (մանկ.)։

Cerretano, *sm.* charlatan, bateleur, m. չարլատան։ մնապարծ։ խարէպուկ բժիշկ։ լաֆազան։ ջոկոնդէ։ խաղացող գնդիռ։

Cerretanone, *sm.* grand charlatan, m. չարլատան չդիտ։ գոյներէ մը լաֆազան, ջոկոնդէ։

Cérro, *sm.* (sorta di quercia conosciuta in Francia) cerre, m. ապպ կաղնի։ տե՛ս Նեվ մելիա։

Certame, *sm.* bataille, f. combat, m. մարտ պատերազմ։ կռիւ։ ճեղեռ։ ասպարէզ։ տրվելի։

Certamente, *av.* certainement, assurément, constamment. առանց երկմտութեան։ արդարև։ ճշմարտապէս։ երբեմն։ ձեն։ ճակատագրաբար։ հաւանաբար։ երբեք։ անշուշտ։ հաստատապէս։ երբեք։ անկասկած։ անշուշտ։

Certamente, *sm.* assurance, certitude, f. առանց երկմտութեան։ վստահաւոր ապացուցութեան։ վստահութիւն։ երբեմնի։ երբեմնի։ անհամարձակ։ անկասկածելի։

Certare, *va.* combattre. պատերազմիլ։ ճեղեռ կռիւ։

Certezza, *sf.* certitude, assurance, f. 2. évidence, f. ճշմարտութեան առանց երկմտութեան։ յայտնի ապացուցութեան։ վստահաւոր ապացուցութեան։ 2. յայտնութեան։ երբեմնի։ երբեք։ անհամարձակ։ անկասկած։ 2. ըստ երեւոյթ։ երեւութապէս։

Certificamento, *sm.* confirmation, assurance, certification, f. հաստատութեան։ վստահաւոր ապացուցութեան։ վկայութեան։ անհրաժեշտ երբեմնի։ երբեք։

Certificare, *va.* certifier, assurer, attester. հաստատացնել։ ճշմարտել։ հաստատել։ յայտնել։ վկայել։ անհրաժեշտ երբեմնի։ երբեք։ երբեմնի։ անհրաժեշտ երբեմնի։

Certificato, *sm.* attestation, f. հաստատութեան։ գիր վկայութեան։ երբեմնի երբեք։ անհրաժեշտ երբեք։

Certificazione, *sf.* avis, m. assurance donnée, f. ազդեցութեան։ առանց երկմտութեան։ երբեմնի։ անհրաժեշտ երբեք։ երբեմնի։

Certitúdine, *sf.* certitude, f. առանց երկմտութեան։ ճշմարտութեան։ երբեմնի։ անհրաժեշտ երբեմնի։

Certo, *sm.* le certain, m. la certitude, f. առանց երկմտութեան։ երբեմնի։ երբեմնի։

— a, *a.* positif, ve. certain, sûr, e. առանց ճշմարտութեան։ հաստատ։ հաստատուն։ ճշգրիտ։ երբեմնի։ անհրաժեշտ երբեք։ երբեմնի։

— pr. certain, quelque, quelqu'un. ոմն. ոք. մին։ ինչ։ պէտ պէտ։ պէտ էն։

Un —, un homme. այր ոմն. այր ոք։ պէտ պէտ։ պէտ էն։

— av. certainement, à coup sûr. առանց երկմտութեան։ երբեմնի։ երբեք։ անհրաժեշտ երբեք։

Certósa, *sf.* chartreuse, f. վանք կարթուսեան վանականաց։ կարթուսեան երբեմնի վանականաց։

Certosino, *sm.* chartreux, m. կարթուսեան կրօնաւոր։ երբեմնի երբեք։

Cerúleo, a, *a.* bleu céleste. երկնագոյն։ կապոյտ։ կապ։ լաջվերտ։

Cerusia, *sf.* chirurgie, f. արուեստ բժշկի վիրաց։ բժշկութեան վիրաց։ * վիրաբուժութեան։ ձեռնհասութեան։

Cerusico, *sm.* chirurgien, m. բժիշկ վիրաց։ * վիրաբոյժ։ ձեռնհաս։

Cérva, *sf.* biche, f. եղն։ տէր եղնի։ սանտրելի։ եղնի։ ոսկեձև։

Cervellaggine, *sf.* extravagance, folie, caprice, m. գիտոյ անմտութեան։ անմիտ դաղափարութեան։ տեղահանութեան։

Cervellata, *sf.* cervelas, m. բան ամիճ։ * գաւառերեմի։ գոհարելը ասոցան։

Cervelliera, *sf.* casque, m. առաջապահ։ գէր գլխոյ։ գլխոցի։

Cervellinaggine, *sf.* étourderie. թեթեւսոլութեան մտաց։ անմտութեան։ տեղահանութեան։ գիտակցելի։ երբեմնի։

Cervellino, a, *a.* évaporé, e, tête de linotte, éventé. թեթեւսամիտ։ ցանծապարիսիս։ մանկապարոյ։ տեղը խոցիչ։ * երբեմնի։ հոգեվարք։

Cervello, *sm.* cerveau, m. cervelle, f. 2. jugement, esprit, m. 3. génie f. ուղեղ։ 2. խելք։ միտք։ ցանկար։ 3. յօժարութեան միտք։ ոգեղ։ 2. գլխոցիչ։ ըմբռնելի։ 3. խոհեմութեան։ լեռնի։ վերին։

Stillarsi il —, se creuser la cervelle. աշխատ անել։ տանջել զիւր միտս։ զբե ինչ խօսիլ։

— d'oca, bête, lourdaud. գլխոտ։ ծանդրամիտ։ անգէտ։ հետ դեղնի։ ամիճ։ դեղնի։

Stare in —, se posséder. զանձն ի չափ ունել։ հոգոյին ներքին։

Perdere il —, perdre la raison. չիմիճել։ ի մտաց անկանել։ լուերմիտ։ տեղահան գնալ կորիլ։

Cervelluto, a, *a.* judicieux, se. խմաստուն։ ճանաչարեղ։ տեղաւոր։ գիտակցելի։

Cérvia, *sf.* biche, f. եղն։ տէր եղնի։ սանտրելի։

Cerviatto, *sm.* daguet, faon, m. եղնորիկ։ ոսկեձև եղնիկ։ * գառնորիկ։ սանտրելի։

Cervice, *sf.* nuque, f. ծոծրակ։ ոսկեր։ կնիկ։

Uomo di dura —, entêté, opiniâtre. խրտասպարանոց։ յամառատ։ յամառ։ * պինդ գլուխ։ կնոջճ։ գնանիր։ գնե ուլլը։

Cerviere, *sm.* loup cervier, lynx, m. լուսանիր։ * գառնիրանիկ։ * գառնիրաց։

Cervo, *sm.* cerf, m. եղջերու։ եղնի։

— volante, cerf-volant, m. խաղալիկ ինչ մանկտաց զոր ընդ օդս ի ճոմաց ընկնուս։ եղջերու։

Cervogia, *sf.* bière, f. կռակոպտոյր։ * գառնոսա, իրեմոյր։ * գարօղի։ գրեա առաջ։

Cerziorare, va. informer. յանդգնացնել։ ազդ. տեղեկացանել։ խոսքը վերջին առաջարկել։

Cesáreo, a, *a.* impérial, e. կայսերական։ արքունի։ թագաւոր։ կայսրի։ թագաւորական։ տեղի։ ճիշտաբար։

Cesellare, *va.* ciseler, marteler. քանդակել։ գրաշելի։ քերել։ ջնջել։ թուլացնել։ ջնջել։

Cesellatóre, *sm. ciseleur*, m. քանդակիչ. ֆ–լեռնիթ–ող. գ–ող.

Cesello, *sm. ciselet*, m. քանդակագործի. գ–ոց. գրիչ երկաթի. ֆ–լեռ. գեղեր ֆ–լեռ. ը– ֆ–լեռիչ.

Césio, a, *a. qui a les yeux bleus*. ծաւի. գարշաս. * կապուտաչեայ. * խաժաչեայ. հաճ ի ծուխ–լեռ. ի–ոյ ի–ոչ–լեռ.

Cesoje, *sf. pl. ciseaux*, m. pl. մեծիչ. կարոց. * մկրատ. հաճ–ոց. հնձ–ոց.

Céspite, *sm. gazon*, m. 2. *petit buisson*, m.

Céspo, *broussailles*, f. pl. գաւազի կոյտ ՝ չոգի. 2. մացառ. թ–ուիք. ի–ոչ–լեռ ի–ով. 2. ը–լեռ–լեռ. ը–լեռ.

Cespugliato, *a. touffu comme un buisson*. թ–ծուռ. թ–ուտ. ը–լեռ–լեռ.

Cespuglio, *sm. broussaille*, f. մացառ. թ–ուիք. ը–լեռ. ը–ր–ով.

Cessagione, *sf. cessation, relâche, interruption*, f. 2. *éloignement, départ*, m. գադարումն. գադարելի–ի–ն. թ–ողումն. 2. հեռանալն. մեկնելն. ֆ–ր–ը–լեռ. ի–ոյ. 2. ը–ր–ի–ը–ով. ևեռ. ի–ոչ–լեռ.

Cessáme, *sm. ordures*, f. pl. ագռաւալեռիթ. ը–ր–ով ի–ով ի–ոչ–ը–լեռ ի–ով. ևեռ–ով.

Cessare, *va. cesser. quantité*, q. գադարել. կասել. կալ. մնալ. պակասել. ը–ր–ը–ր–ով. 2. ը–ր–ի–ով. ֆ–ր–ը–լեռ. ևեռ. ի–ոչ–լեռ. ի

Chermisi, *sm. cramoisi*, m. 2. *kermès*, m. որդան կարմիր · կարմիր · 2. Հատ որդան կարմրոյ · ներկող · 3. ներկու տեղ

Furbo in —, *fourbe à l'excès.* Ներգաւոր չոյժ · մեծ հնարագէտ

Ignorante in —, *un grand sot, un grand ignorant.* անմիտ չոյժ · շատ անմիտ

Chermisino, *v.* Chermisi.

Cherubino, *sm. chérubin*, m. քերովբէ · մեծ ըրոպէն · գնդակաթեւաւոր

Chèsta, *sf. demande*, f. խնդիր · պահանջ

Chetamente, *av. tranquillement.* խաղաղաբար · հանդարտաբար · մեղմով · չայն · ճռռալու չէ եղելու · պատրաստ չէ եղելու

Chetare, *va. apaiser, calmer.* հանդարտեցուցանել · դադարեցնել · լռեցուցանել · հանգստացնել · մեղմ չինել · պակասցնել · պատրաստ չէ եղելու

Chetarsi, *vp. se taire.* խաղաղել · հանդարտել · լռել · պետք չէ ըսել

Chetezza, *sf. silence, calme*, m. *tranquillité*, f. լռութիւն · խաղաղութիւն · հանգստութիւն · ոչ ըսելու · ոչ ըսելիք · ոչ պետք է ըսել · ըսելիքը ոչ ունենալ · ըսելիքը չունենալ · ըսելիքի պակասութիւն · հանգստութիւն

Chetichella,) *av. sans bruit, sans éclat.* մեղմ-
Chetichelli,) *ապ.* · հանդարտիկ · լռիկ · պատրաստ չէ եղելու · ճռռալու չէ

Cheto, *a. a. tranquille, paisible.* խաղաղ · հանդարտ · լռասիրաց · ըսելիքի պակասող · ոչ ըսելու

Cheton,) *av. très-doucement.* մեղմագոյնս
Chetone,) հանդարտագոյնս · պետք չէ ըսելու · ոչ ըսելիք ունենալ

Chetóne, *a. taciturne.* լուռ · լռասիրաց · ոչ ըսելիք ունենալ

Chi, *pr. qui, celui qui, m. celle qui, f. ceux qui, m. pl. celles qui, f. pl. 2. qui ? 3. quelqu'un, e. 4. quiconque, qui que ce soit.* որ · այն որ · որը · որք · որ · 2. ո՞վ · ո՞վ · 3. ոմն · որ · 4. ով որ · որ որ · թէպետ այն որ · ով և իցէ · ոմանք · 2 · ոմն · 3 · պէտի · 4 · ոեւէ ոք · ոեւէ մին · ով

Chiacchiera, *sf.*) *babil, faux bruit*, m.
Chiaccheramento, *sm.*) *baliverne*, f. չառիաբանութիւն · ընդունայն բարբանջիւն · ընդունայն բարբանջանք · ընդունայն խօսք · ընդունայն խօսակցութիւն · ընդունայն խօսելակերպութիւն · ընդունայն խօսելաձեւ · ընդունայն խօսելաձեւութիւն · ընդունայն խօսելաձեւութիւններ · ընդունայն խօսելաձեւութիւնք · ընդունայն խօսելաձեւութիւնք · ընդունայն խօսելաձեւութիւնք

m. 2. évidence, f. պայծառութիւն. յայտնութիւն. լուսաւորութիւն. լոյս. 2. յայտնութիւն. ստուգութիւն. բանիւնէ. — ութէսէ բան. ըսէ. ի՞նչ ուզէ. ասոր ի՞նչ ըսես. 3. ութէսէ ձայն. — di voce, netteté de voix, f. յայտնութիւն ձայնի. ինչ ինչպէս. պերճաբանութ. — di famiglia, splendeur, noblesse. շուք. պճնասպանութիւն. պայծառութիւն տան, ցեղի. ներհակին հետ. — di, ըստ ինչ, ձեւ ըսես, ըսելոնդիս.

Chiarificare, va. éclaircir. 2. clarifier. պայծառացուցանել. լուսաւորել. 2. պարզել. յայտնել. ներհակորէն. բանի ինչը. 2. պարզուած. ասի ինչը. ասոր ըսելոնդ.

Chiarificazione, sf. éclaircissement, m. 2. clarification, f. պայծառութիւն. լուսաւորութիւն. յայտնութիւն. 2. պարզութիւն. յայտնութիւն. բանի ինչը. ասոնց. ինչը. — 2. պարզուած. ասի ինչը. ասոր ըսելոնդ.

Chiarina, sf. clairon, haut-bois, m. փող. սրինգ. ինչոնս. (չ—ռնա).

Chiarire, va. éclaircir, rendre clair, évident. պայծառացուցանել. լուսաւորել. յայտնել. յայտնի ընել. պարզել. բաւնալ. զանբանալ. բանիւնէ. ինչը. ինչոնի ինչոնէ. ի՞նչ ինչոնէ. ինչոնի ասոնէ. — vn. s'éclaircir. պայծառանալ. փայլել. շողալ. բանիւնէ ըսէ. ի՞նչ ըսելոնդիսէ. ի՞նչ ըսելոնդ.

Chiarità, sf. clarté, f. պայծառութիւն. լուսաւորութիւն. 2. պարզութիւն. յայտնութիւն. բանիւնէ. բանիւնէ. ութէսէ ըսէ. 2. ասոր ըսելոնդիսէ. ինչոնէ.

Chiaritamente, av. clairement. յայտնապէս. ութէսէ ըսէ.

Chiarito, a, a. clair, e. պայծառ. լուսաւորած. յայտնի. 2. յայտնի. վճիռ. զուտ. բանիւնէ. պերճ. 3. պարզ. ասոր ըսելոնդ.

Chiaro, sm. lumière, f. 2. clarté, f. լոյս. լուսաւորութիւն. 2. յայտնութիւն. ըսէ. բանիւնէ. 2. ասոր ըսելոնդիսէ. ինչոնէ. — a, a. clair, e. éclatant, e. պայծառ. լուսաւոր. ճերապայծառ. 2. յայտնի. վճիռ. անանուն. ջինի. զուտ. սապ. 3. պայծառ. յայտնի. երեւելի. 4. հռչակաւոր. անուանի. հռչակաւոր. բանիւնէ. նաղրօ. — ի՞նչ. 2. ութէսէ. ինչոնէ. ասոր. 3. ութէսէ. ինչոնէ. 4. նահոտ. ծիւնոտ. — av. évidemment. յայտնապէս. — ութէսէ ըսէ. ութէսէ.

Chiarore, sm. splendeur, lumière, f. պայծառութիւն. լոյս. լուսաւորութիւն. ըսէ. պայծառութէ. բանիւնէ. ինչոնէ. ինչոնէ.

Chiarosciurare, va. figurer en clair-obscur. խառնել գոյս եւ գոյնսեր. ըսէ ինչոնէ ինչոնէ.

Chiaroscuro, sm. clair-obscur, m. խառնած գոյս եւ սեւերի. ինչոնէ ըսէ ինչոնէ.

Chiassajuólo, sm. (canale per raccorre l'acqua piovana) rigole, saignée, f. ջրհոսք. ջրհոսի. 2. ջրհոսի. ջրհոսի. ինչոնէ ինչոնէ.

Chiassata, sf. charivari, tintamarre, vacarme, m. չշուկ. ալմուկ. ամբոխ. ինչոնէ. ինչոնէ.

Chiasso, sm. mauvais lieu, m. 2. tintamarre, m. պոռնկոց. 2. ալմուկ. ալմուկ չիսէի. շշուկ. դադա-ինչոնէ. 2. ինչոնէ. ինչոնէ.

Chiassolino, sm. cul-de-sac, m. ruelle, f. Chiassuólo, sm. նրանկ եւ անել. փողոց. փոր կի ըսէնոս. ութէսէ.

Chiatta, sf. bateau plat, m. նաւակ տափակ. ինչոնէ ինչոնէ.

Chiavajo, sm. celui qui a soin des clefs, Chiavaro, m. 2. serrurier, m. պահապան. փականագործ. բանալեաց. 2. գաղղիեր. ինչոնէ նաւերը. 2. ինչոնէ. ինչոնէ.

Chiavajuólo, sm. serrurier, m. գաղղիեր. ինչոնէ.

Chiavarda, sf. boulon, m. cheville ouvrière, f. ինչոնէ. ձեռ երկայն պիտով. ինչոնէ ինչոնէ.

Chiavare, va. clouer. 2. fermer sous clef. ինչոնէ. 2. ինչոնէ. փակել. ինչոնէ. 2. ինչոնէ ինչոնէ. ինչոնէ ինչոնէ ինչոնէ.

Chiavatura, sf. action d'enclouer, f. 2. ferrure, f. ինչոնէ. 2. ինչոնէ. ինչոնէ. ինչոնէ. ինչոնէ. ինչոնէ.

Chiave, sf. clef, f. բանալի. փականք. 2. բանալի. ինչոնէ. ինչոնէ. — ինչոնէ. 2. ինչոնէ. ինչոնէ.

— falsa, fausse-clef, f. բանալի գողոց. ինչոնէ ինչոնէ.

— comune, passe-partout, m. բանալի համապատկ. ինչոնէ. ինչոնէ ինչոնէ. ինչոնէ ինչոնէ. ինչոնէ.

— di fontana, robinet, m. փականագործ. ինչոնէ.

— di muro, ancre, m. երկաթէ պահանգ. ինչոնէ ինչոնէ.

Chiavellare, va. clouer. ինչոնէ. ինչոնէ. ինչոնէ.

Chiavellata, sf. plaie faite avec un clou. ինչոնէ. ինչոնէ. ինչոնէ.

Chiavello, sm. clou, m. ինչոնէ. ինչոնէ.

Chiaverina, sf. javeline, f. ինչոնէ. ինչոնէ.

Chiavetta, sf. petite clef, f. բանալի փոքրիկ. ինչոնէ ինչոնէ. ինչոնէ.

Chiavica, sf. cloaque, égout, m. կոյսնոց. ինչոնէ.

Chiavicaccia, sf. égout profond, m. կոյսնոց խոր. ինչոնէ.

Chiavistello, sm. verrou, m. նիգ. ապիր. պարզանակ. ինչոնէ. ինչոնէ. ինչոնէ.

Chiazza, sf. tache sur la peau, f. պիսակ. բիծ. ինչոնէ. ինչոնէ.

Chiazzare, va. taveler, tacheter. պէսպէս, խայտաբղէս անել. ինչոնէ ինչոնէ.

Chicca, sf. bonbon, m. dragées, friandises, f. pl. շաքարի անուշաշահ կերակուրք. ինչոնէ ինչոնէ. ինչոնէ իւր. ինչոնէ.

Chicchera, sf. tasse, f. բաժակ. գինեաման.

Chicchirillare, vn. jaser, vétiller. շաղակրատել. բանալել. ըսի ասոնէ. ինչոնէ ըսէ. ինչոնէ ինչոնէ.

Chicchirillo, *sm.* } *caquet, babil*, m. *sornet-*
Chicchirlera, *sf.* } *tes*, f. pl. *չաղփագոս-թիւն. բամպասանք.* լուֆ. *ֆոֆերուբէն. խա-վե պեղ.*

Chi che, *pr. quiconque, qui que ce soit. n ես. որ որ եւ. որ ես. պէտ պ. հեր պէտ պէ*

Chi che sia, *pr. qui que ce soit. որ որ եւ. ես պէտ եան եակ որ. պէտ պէ. հեր պէտ պէ ես.*

Chiedere, *va.* demander. *խնդրել. կամել. չայցել. ժամել. 2. չարդանել. պէնդար. խոնարհել. խոնարհանք. 3. աղերսել. պետ-ղիմել.*

— in prestito, *emprunter. փոխ. չամօթ առնուլ. խոսնդ ուբէ.*

— parere, *consulter. խորհուրդ հարցա-նել. պանձնէ.*

— pietà, *crier merci. յօդնականութիւն կարդալ. խորհուրդ պէնդար. ինձոտա ու-ղերձ.*

Chiedimento, *sm.* demande, f. *խնդիր. չայ-ցուած. պէնդէն. պէնդ.*

Chieditóre, *sm.* demandeur, m. *խնդրող. պէնդիծ. պէնդող.*

Chieggia, *sf. rocher, précipice*, m. *ափա-փայր. գահաւանդ. ֆայտ. ոռոգ խեր. ֆայտէն.*

Chierere, *vn. requérir*, demander. *խնդրել. պէնդար. խոնարհել.*

Chieresia, *sf. cléricature*, f. 2. clergé, m. *կղերկոսութիւն. 2. կղերք. պեղէնէ. 2. պեղէնէր.*

Chierica, *sf.* tonsure, f. *կարուձ հերայ. *հերակոսութիւն. 2. պատի կղերականայ. * կուլահ. պեղէնէրէն ուսնէ ֆերձաս, պեղե-ղ. 2. ֆեղէնէ.*

Chiericale, *a. clérical, e. կղերական. պեղէնէ պ-ֆեղէնէ.*

Chierico, *sm.* clerc, m. *կղերիկոս. կղերա-կան. եկեղեցական. 2. պրոպէտ. պեղէն. ըռնդղ. 2. տեռոռ.*

Chiesa, *sf. église*, f. *եկեղեցի. ասճար. 2. ժողով. Հաւատացեալց. եկեղեցի. 3. կղե-րիկոսութիւն. պեղէնէ. պէնէ. 2. պետ-պէռոռուբէն. պէռոճնորէ. 3. ֆոխէնորութ-իւն. ֆոխէնորութիւն.*

Chiesastra, *sf. dévote*, f. *կին բարեպաշան. խոռոճնորութ ֆոբէ.*

Chiesetta, } *sf. petite église*, f. *եկեղեցի*
Chiesettina, } *փոքր. պէնէկէն. պէռոռ պէ-*
Chiesina, } *նէ.*
Chiesinola, }

Chiesolástico, *sm. assidu à l'église, dévot*, m. *բարեպաշան. որ յաճախէ յեկեղեցիս. պէնէկէն պեղէն. ազօտ.*

Chiesolástro, *sm. faux dévot*, m. *կեղծա-ւոր. կեղտաբաժնեալ բարեպաշան. պէռ-ֆոխ.*

Chiesta, *sf.* demande, f. *խնդիր. չայցուած. պաղատանք. պէնդ. պէնդել.*

Chilificare, *va. faire le chyle. փոխել ի խա-խաց. չարել. ամրել. * մարսել. պեղբո-նէ. պէռոռէ.*

Chilo, *sm. chyle*, m. *խաղաց. պեղբոռ. (պե-ռոռ). պէռոռ.*

Chimera, *sf. chimère*, f. *վարդապետ քաղ-* եղէբռոռ պաղատ. 2. ցնորք. երազական իրք. պետանք. լեռն. 2. խոյ-լ. խոյ-ռոռ. խոյ-լ. պեղէնէ լեղ.*

Chimérico, *a*, } *a. chimérique. մտացածին.*
Chimerista, } *ասպետ. երազական. ցնորական. խեռնէ-ռէ. խոյ-լ. պեղէնէ.*

Chimerizzare, *vn. faire des projets en l'air, faire des châteaux en Espagne. խորհել զանոտս. խոյ-լռոռէ.*

Chimerizzatóre, *sm. qui se nourrit de chimères, m. որ խորհի զանոտս. փեռոռէն ու-ռոռէ լեղբ խոռէնէն պեղ պեռոռէ. ֆեր ֆոբռոռ.*

Chimica, *sf.* chimie, f. *լուծմանէյց արուեստ. * ֆիմիա. պեղռ. խէ պեղռ.*

Chimicamente, *av. par le moyen de la chi-mie. ըստ լուծմանէյց արուեստի. խէ պեղռ խոռէ.*

Chimico, *sm. chimiste*, m. *լուծիչ. պեղռոճ. ճեռէ խէ պեղռ.*

— a, *a. chimique. լուծմանէյց արուեստին. պեղռոռ պ-ֆեռոռէ.*

China, *sf. pente, descente*, f. *եէբ. զառ ի վայր. խռէ.*

Chinachina, *sf. quinquina*, m. *պերուբիական փոտակ. ֆեռոռէ.*

Chinamento, *sm. déclination*, f. *հակիլն. եէնէ.*

Chinare, *va. baisser. հակել. կորացուցանել. խոնարհեցուցանել. եչիել.*

Chináta, *sf. descente*, f. *եէբ. զառ ի վայր. *զար վար. խռէ. ֆոռոռ.*

Chinatúra, *sf. courbure*, f. *հակիլն. եէնէ. եէնէ.*

Chincaglia, } *sf. quincaillerie*, f. *վաճառք*
Chincaglieria, } *հերկաթի եւ պղնձի անաւելեղոց. պեռէր, ոռեբբ ֆոռոռ. խեռոռեճնէյ. պեռէ. պեբէյ.*

Chincaglière, *sm. quincaillier*, m. *վաճա-ռական երկաթի եւ պղնձի անաւելեղոյ. խեռ-պեռէ. պեբէյ.*

Chinea, *sf. haquenée*, f. *արագագնաց երիւ-ռար. խոբռ. եէնէ ռի.*

Chino, *sm. pente, descente*, f. *եէբ. զառ ի վայր. * զար վար. խռէ. խոռոռ.*

— a, *a. incliné, e. կոր. հակեալ. խոռար-չեալ. եչիէ. եչիել.*

Chiocciare, *va. battre, frapper. զան հարկա-նել. պեռոռէ.*

Chiòccia, *sf. poule couveuse*, f. *հաւ որ թխէ. *թխամայր. ֆոբռոռ.*

Chiocciare, *vn. glousser. կարկաչել. Հաւու ձայն ածել. ֆոբռոռէ. ճոռոռոռ ֆիռոռ.*

Chiócciola, *sf. escargot*, m. *խոյտնիկ. ոռ-ճոռոռոռ. ճոռոռոռ.*

Scala a —, *escalier en limaçon. չրիմանա կաս. ելանելիք. ոռոռոռ ոռոռոռոռ. պիռոռ ոռոռոռոռ.*

Chiodagióno, *sf.* ferrure, f. *բեռեռոռ. եէ-ռոռոռ.*

Chiodajuólo, *sm. cloutier, tormier*, m. *զոռ-ձիչ բեռեռաց. ֆոռոռէչ.*

Chiodáre, *va. clouer. բեռեռել. հընոռոռել.*

Chiodétto, *sm. broquette, f. petit clou. բե-ռեռ փոքր. ֆոռոռիչ.*

Chiódo, *sm. clou*, m. *բեռեռ. * գամ. ֆոռոռ. ռընդ. ռեռեռ.*

Chióma, *sf.* chevelure, tête, f. Հեր· վարսք· գէսք· Ծամիք· ՟ա՟լ· լոր·

— del cavallo, del leone, crinière, f. ՟ա՟լ· վարսք Ձիոյ, առիւծու· բարշ· Խեւք· որ· լորւոյն Խեւքին·

Chiomáto, a, *a.* chevelu, e. Հերաւոր· վարսաւոր· գիսաւոր· ՟ա՟լոտ·

Chiósa, *sf.* glose, explication, f. 2. tache, f. Մեկնու֊թիւն· Ի֊արգմանու֊թիւն· 2. պիսակ· Նշան· Բնե֊նիւք· Լերկ· 2· Նըշոյ·

Chiosáre, va. gloser, expliquer. 2. faire la critique, critiquer. Մեկնել· 2· քննել, Ի֊արգմանել· պարսաւել· Նշան Լերկնե֊նիլ Նիւթ· 2· Նըշոցնել, Նըշոյել, Խոտոր֊տոր֊նել·

Chiosatóre, *sm.* glossateur, m. 2. gloseur, m. Մեկնիչ· 2· Խոթոցող· քննիչ· լատպասս Նշան Լերկնիչ· Նըշոցողիչ· 2· Նըշոյիչ, Խոտոր֊տոր֊ողիչ·

Chiósco, *sm.* kiosque, m. Հրապանդ· Տեղւոյ·

Chióstra, *sf.* habitation, demeure, f. բնակարան· դադարք· Տիրեան· Տեղ·

Chióstro, *sm.* cloître, couvent, m. վանք· Աւետարան· Ղազարէն· Ըհեղնե֊նիս· ՟ա՟լոս·

Chiótto, a, *a.* taciturne. լուռ, լռիկ· ՟ա՟լիկ·

Chiovare, va. enclouer. 2. clouer. Գեամեղ ասղից Ձիոյ ի բեւեռելն զերկոսիմն· 2· բեւեռել· ՟ա՟նը Նաւլոր Խոն ՟ա՟լելոս ՟ա՟ճուցնե֊լոք· 2· Գեամեցնել·

— V artiglieria, enclouer un canon. վանել բեւեռաւոր գնալ պատերազմական ՟ա՟ճոմղ· անպիտան առնել· (Ռուս֊ա֊) Լիւ֊նիլ֊նիցիա·

Chiovatúra, *sf.* enclouure, f. Գեամեղն ասղից Ձիոյ ի բեւեռելն զերկոսիմն· ՟ա՟նը Նաւլոր Խոն ՟ա՟լելոս ՟ա՟ճուցնե֊լոք·

Chiovéllo, *s.m.* clou, m. բեւեռ· Խոպոր· Գեղ·

Chióvo, }

— di garofano, clou de girofle. Հագպատաս· (Համեմ·) * Մեխակ· Ի֊ոբեն֊ջիլ·

Chiózzo, *sm.* goujon, m. Ձուկն ԹԹ֊ղ· * Խարտ֊կամուկն· Ծիւս ՟ա՟լելոս·

Chirógrafo, *sm.* acte sous seing privé, m. Ձեռագիր· Մուրհակ· Ինքնագրե֊նս·

Chiromante, *sm.* chiromancien, m. ՁեռնաՃու֊ Գիտող Ձեռագր· Նշոլն Խոն֊ե֊ոիցնե֊ցն Գի֊մե֊ու· Նե Խոն ոգիսն֊ Խոն֊ե֊ոիցնե֊ցն·

Chiromanzía, *sf.* chiromancie, f. Գիտու֊թիւն Ձեռագ· Խոն֊ե֊ոիցնե֊ցն·

Chirurgía, *sf.* chirurgie, f. արուեստ բժշկի վիրաց· * վիրարուժու֊թիւն· ԳերբուՃե֊ցի·

Chirúrgico, a, *a.* chirurgical, e. բժշկի վիրաց· ԳերբուՃո Գի֊րնե֊լոյն·

Chirúrgo, *sm.* chirurgien, m. բժիշկ վիրաց· * վիրարուժ· ԳերբուՃ·

Chisciare, va. sarcler. քաղհանի առնել· ՟ա՟ՃերՃե֊նիլ· Խոն֊ե֊լնիցնե֊ն·

Chitáre, va. cesser. 2. quitter. դադարել· 2· Ի֊դալ· Գեղ֊ա֊լ· Նիւթ֊ե֊ն· 2· ՟ա՟ՃերՃե֊նիլ·

Chitárra, *sf.* guitare, f. փանդիռն· ՟ե՟ն֊ոբա֊

Chiucchiurlája, *sf.* charivari, vacarme, m. 2. coq-à-l'âne, m. ապնակ· չխոհ· ապա֊գան· Չուիչն· 2· անյոդ բանք· Գ֊ոն֊ոբոց· Լ֊ե֊ոնոն· 2· ա՟ճ֊ո՟ա՟լ· ՟ա՟ոյ֊ո՟ա՟ճ֊ո՟ա՟լ·

Chiúdenda, *sf.* palissade, f. enclos, m. ցանկ· արգելոց· Նըշոցնե֊լ Գ֊ոն֊ե֊լոյ Նիւթ· Ո՟ա՟ճ֊ո՟ա՟նիլ·

Chiúdere, va. fermer, clore. 3. enfermer. փակել· ապնակ· կափանցանել· Ի֊ծուա֊նել· Ի֊փիլ· 2· պաշարել· փակիլ· 3· փակել· բովանդակել· ապնակել· Գ֊ոն֊ե֊ՃնՃե֊ն· 2· Գ֊ոն֊լո֊ՃնՃե֊ն· 3· ՟ա՟ՃերՃե֊ն· ՟ա՟ՃերՃե֊նիլ·

— alcuno fra quattro mura, claquemurer. արգանել ի բանս· ՟ա՟ՃնՃոնս Գ֊ոն֊ե֊ն·

Chiúnque, pr. quiconque, qui que ce soit. ո որ եւ· որ որ եւ· ՟ա՟ՃնՃ որ որ միանգամ· ոիմ ոի· Նիւթ ոիմ ոի·

Chiurlàre, vn. chanter comme le duc, imiter le chant du hibou. բուոյ Ձայն ՟ա՟ՃելՃ· Ի֊ոբ֊ոն լ֊ե֊ոնիլ·

Chiúrlo, *sm.* chasse avec le duc, f. որս ի Ձեռն բուոյ· Գ֊ոն֊ե֊լ Իւ Գ֊ոն֊լ֊ե֊ե·

Chiúsa, *sf.* clôture, enceinte, f. enclos, m. արգելան· արգելոցք· ցանկ· փակել վայր· Նիւթ֊ե֊ն Գ֊ոն֊լե Իւր· Լ֊ին· Գ֊ոն֊ոբ· Ո՟ա՟ճ֊ո՟ա՟նիլ·

— degli uccelli, mue. Նոթափետաւք գարգաքոյսին· փոփոխումն Ի֊ե֊ւոց Ի֊ոՃնոց· Ինչ֊ոեչնչե֊ն· Ի֊ոՃնոց֊ն·

— de' sonetti, cluite. Ձանգաան Նուագաց, երգոց· Ի֊ե֊ՃնՃ֊ն· ոեչի·

Chiusamente, av. en cachette. գաղտ· Ի֊ե֊լնիՃնիցնե֊ն·

Chiúso, *sm.* enclos, m. clôture, f. ցանկ· արգելան· Գ֊ոն֊լե Իւր· Լ֊ին· Գ֊ոն֊ոբ·

— a, a. enclos, fermé, e. փակեալ· պատեալ· Գ֊ոն֊ե֊լե·

Chiusúra, *sf.* enclos, m. 2. serrure, f. արգելան· 2· ապիւ· Գ֊ոն֊լե Իւր· 2· ո՟ե՟լ֊ն·

Ci, pr. nous. 2. nous, à nous. զմեզ· Ձ· մեզ· ա՟ա մեզ· ո՟ե՟լ· 2· ո՟ե՟լ·

— av. ici. ասա· դ֊ոն֊ա֊· դ֊ոն֊ը֊ա֊·

Ciá, *sf.* thé, m. բոյս ինչ եւ ըմպելի նորին անկոյ· * Ի֊ե֊յ· լ֊ոյ·

Ciabátta, *sf.* savate, f. կաւշիկ Հին· Խ֊ո֊ի֊ե֊ե֊լ·

Ciabattáio, *sm.* vendeur de vieux souliers, m. վաճառող Հնապեալ կաւշկաց· Խ֊ո֊ի֊ե֊ե֊լ ո՟ե՟ՃնՃ֊ե֊ն·

Ciabattière, } *sm.* savetier, m. 2. bousilleur, Ciacattino, } m. կարկատիչ· կարտալ· 2· Ձեռագործ ապատմուծ· Խ֊ո֊ի֊ե֊լ· Ց֊ե֊լ֊ե֊·

Ciaccherino, *sm.* petit cochon, m. խոՃոցոյ· ս֊ո֊ն֊ոյ Խ֊ո֊լ֊ն֊ն֊ն֊·

Ciacciamellare, vn. bavarder. բարբաՃնել· Խ֊ո֊լ֊ն֊ն֊ե֊·

Ciácco, *sm.* cochon, m. 2. fig. parasite, m. խոզ· 2· Ձայնասուն· պատառագործ· Խ֊ե֊ն֊ն֊ե֊ն֊ե֊· 2· Ի֊ե֊ն֊ն֊ե֊ե· Գ֊ո֊լ֊ե֊ե֊ե֊·

Ciaccóna, *sf.* chaconne, f. տգղ ինչ երգոց եւ պարուց· գնր Նիւ֊ի Ի֊ե֊ե֊ն֊ն֊ե֊ե֊·

Ciálda, *sf.* gaufre, oublie, f. կարկանդակ· քաքար· Գ֊ե֊ոիե֊· Լ֊ե֊ե֊ե֊·

Ciaitróna, *sf.* friponne, f. բոզ· պառնիկ· Ի֊ե֊ն֊ե֊լ֊ե֊

Ciaitróne, *sm.* coquin, m. լիբր· խառնաբոզ· Խ֊ե֊լ֊ե֊ե֊· Խ֊ո֊ն֊ի֊ն֊· Ի֊ե֊ե֊ն֊ն֊ե֊ե֊·

Ciambélla, *sf.* gimblettes, f. pl. գնեաս, m. պաՃ· * բոլիկ· Խ֊ի֊ն֊· ո֊ի֊ն֊·

Ciambellájo, *sm.* pâtissier, m. գործիչ· վաճառող պաՃ· ո֊ի֊ն֊ի֊ն֊·

Ciambellétta, *sf. craquelin*, m. պտի փոքրիկ ախտիպեր. ֆերմե ուիդ.

Ciambellótto, *sm. camelot*, m. կերպաս պատրաստ. 2 *fig.* ստոր, անարգ մարդ.

Ciamberlàno, *sm. chambellan*, m. սենեկապետ արքունի. ֆերմեռմեռ պալատ. 2 *fig.* պերճասեր.

Ciammengola, *sf. fanfreluche, bagatelle*, f. մանր. դուզպաչով իրք. այն ոչ-ոեր ընչ. ոչնչություն.

Ciampanèlla (dare in ciampanelle), *vn. faire des sottises*. 2. *frustrer, tromper*. գործ գլխիցդի գործել. 2. պարթել. ի գերև. չանել. ոեր ընչե ընիլեր. 2. պոլ ընտրուիլ. ոլորմնել.

Ciampare, *vn. trébucher*. ոսկի սպրել. ոսնի.

Ciampicàre, *s'arrêter*. ոխրվել. ֆերմե.

Ciancerélla, *sf. babiole*, f. մանր. խաղ.

Ciancétta, *jeu* տղայոց. այն ոչ-ոեր ընչ. ոչնչություն. ցնծություն. ծիծեռնիկ ընչ.

Ciancia, *sf. fadaises*, f. բարեպատիր. չաղփաղփանիքն. 2. մանրիք. խաղալիկ. խաղ ընելուիլ. ըսի. ի-ոեվ. ոեռուն ընելուիլ. 2. ոչնչություն.

Cianciafrùscole, *sf. pl. fanfreluche*, f. 2. *niaiserie*, f. մանրիք. դուզպաչով իրք. 2. չաղփաղփանիքն. բարեպատիր. այն ոչ-ոեր ընչ. 2. ըսի. ի-ոեվ ըսիլ.

Cianciamento, *sm. babil*, m. 2. *badinage*, m. չաղփաղփանիքն. բարեպատիր. 2. խաղ. խաղդ բանք. ի-ոեվ ընելուիլ. ի-ոեվ ընիլեր. 2. ըսիլ.

Cianciare, *vn. badiner*. 2. *caqueter, jaser* ընդ խաղ ասել. խաղդ բանս խօսել. 2. չաղփաղփել. չաղփաղփասել. ըսիլ. ըսիլեր ընիլեր. 2. ըսի ընիլեր. ոեռուն ըսել. ի-ոեվ ընելուիլ ընիլեր. այն ոեռոլիքեր. ի-ոեվ ղուշտիլեր.

Cianciatóre, *sm. conteur*, m. 2. *jaseur*, m. ասասպիլաբոս. 2. չաղփաղփ. ոեռուն ոեռոլիքի. 2. ի-ոեվ ընելուիլ ոեռոլիքեր. ոեռոլիքեր.

Cianciatrice, *sf. babillarde*, f. կին չաղփաղփ. ի-ոեվ ընելուիլ ֆոքր.

Ciancicare, *v.* Cianciare.

Cianciéro, *v.* Cianciatore.

Cianciosamente, *av. en folâtrant, en babillant*. ընդ խաղ. խաղալ. ի-ոեվ ըսիլ. ոեռ ըսի ընել.

Cianciòso, a, *a. badin, e. 2. gracieux, se*. մարդանման. 2. գեղեցիկ. ի-ոեվ-ոեվ ընելուիլ. 2. ոեվ ընիլեր.

Ciancivendolo, *sm. hâbleur, fanfaron*, m. մանապած. մեծամարն. ֆոքրմոքր.

Cianciùme, *sm. charlatanerie, hâblerie*, f. մանապածություն. ֆոքրմոքրություն.

Cianfrusaglia, *sm. colifichet*, m. racaille, f. մանր. դուզպաչով իրք. այն ոչ-ոեր ընչ. ընչ խոշոր ընչեր.

Ciano, *sm. bluet, barbeau*, m. կապույտ ծաղիկ. մանր ձկնատեսակ ընչեր.

Ciappola, *sf. échoppe*, f. ciselet, m. քանդակագործի գրիչ երկաթի. ի-ոեվ. գործ ֆոքրմոքրություն ֆոքրմոքր.

— da rinettare, *ébarboir*, m. չապատիչ գործի. ոեբոքմոքր ասլե.

Ciaramélla, *sm.* e *f. diseur de riens, babillard, e. վայրապարտաբոս. չաղփաս. ի-ոեվ ընելուիլ.

Ciaramellare, *vn. caqueter, jaser*. չաղփաղփել. ըսի ասլե. ընեվ ըսիլեր.

Ciarla, *sf. babil, caquet*, m. չաղփաղփանիքն. չաղփաղփիքն. ըսի ասլե. ընեվ ըսիլեր.

Ciarlare, *vn. jaser, étourdir de son caquet, bavarder*. չաղփաղել. չաղփաղփել. ըսի ասլե. ոխրվել. ըսիլեր ընելուիլ ընիլեր. ընեվ ըսիլեր. խոշոր. ըսի ոեռոլիքեր.

Ciarlataneria, *sf.*) *charlatanisme*, m. բարլատանիսմոյ, *sm.*) բանչիք · բանպազիք · ախտիպ · ոեբոքմոքր.

Ciarlatano, *sm. charlatan*, m. առասպելաբոս. վայրապարտաբոս. չաղփաս. 2. առասխաբերպ բժիշկ. ֆերմեռ. ախտոռ ոեռոլիքեր. ոխրվել. ֆոքրմոքր. ըսի ասլե. 2. ի-ոեվ. ի-ոեվ ֆերմե.

Ciarlatóre, trice, *s. bavard, e. jaseur, euse*. չաղփաս. չաղփապի. ըսի ասլե. ի-ոեվ ընելուիլ ոեռոլիքեր.

Ciarleria, *sf. babil*, m. չաղփաղփանիքն. չաղփաղփիքն. ըսի ասլե. ի-ոեվ ընելուիլ. ոխրվել. ոեռոլիքեր.

Ciarliéro, a, *a. bavard, e. jaseur*. չաղփապի. ըսի ասլե. ի-ոեվ ընե.

Ciarlone, *sm. craqueur, babillard*, m. չաղփաս. չաղփապի. ըսի ասլե. ի-ոեվ ընե.

Ciarpa, *sf. guenilles*, f. pl. *écharpe*, f. գնասոր. ցիցոտիր. ջջջեձեռ. Հանդերձիր. 2. ֆլամբր. գոտի առանց. 3. արկանելիր ինչ ուսոց կամաց. ի-ոեվ ոխրվել ընելուիլ ընիլեր. ընեվ ըսիլեր. 2. ֆոքրմոքր գոտ. 3. ֆոքրմոքր ըսի.

Ciarpame, *sm. quantité de guenilles*, f. բազում հնապեռել. ջջջեձեռ Հանդերձիր. ի-ոեվ ոխրվել ոեռոլիքեր. ի-ոեվ ընիլեր.

Ciarpare, *vn. faire à la hâte*. ի Հարեւանցին, չտապալ գործել. ի-ոեվ ոեռոլիքեր, ոեվ ըսի ի-ոեվ ընելուիլ.

Ciarpière,) *sm. savetier, bousilleur*, m. ֆոքրմոքր. Ciarpóne,) Հագուստ ասլամանի. ոեվ ըսի ի-ոեվ ընելուիլ.

Ciaschedùno,) *pr. chacun, chaque*. ի-ոեվ ընելուիլ. Ciascùno,) ոչ մարդիկ ոբ · ամենայն ոբ · ոեր ոեր.

Cibaccio, *sm. mauvais aliment*, m. կերակուր չատ. ֆոքրմոքր ընելուիլ.

Cibale, a. *nutritif, ve. aliment*, m. nourriture, f. ընելուիլ. ոեվ ընելուիլ.

Cibalità, *sf.*) *aliment*, m. nourriture, f. Cibamènto, *sm.*) կերակուր · գործան. ի-ոեվ ընելուիլ. ոեվ ընելուիլ.

Cibare, *va. nourrir*. կերակրել. Հաշակեցուցանել. մեռցանել. գործանել. բուծանել. ի-ոեվ ոխրվել. ոեվ ընելուիլ. ի-ոեվ ընելուիլ. ոեվ ընելուիլ.

Cibarsi, *vp. manger, se nourrir*. ուտել. Հաշակել. ի-ոեվ. ոեվ ընելուիլ. ի-ոեվ ընելուիլ.

Cibo, *sm. nourriture*, f. *mets*, m. կերակուր. խորիսկ. Հագան. գործան. ապբեռ. ի-ոեվ. ընելուիլ. ոեվ ընելուիլ. ի-ոեվ ընելուիլ.

Cibório, *sm. ciboire*, m. սուրբ սրբոյ խորհրդոյ. ֆոքրմոքր ընելուիլ.

Cibreo, *sm. fricassée, f.* կերակուր բնչ. · միս խիւրէ խառ·:

Cica, *av. point du tout, rien.* ոչ · ոչ երբեք· հիչ· ոուշ·

Cicada,) *sf. cigale, f.* Ճպուռն· Ճպռիկն· ·—

Cicàla,) *sm. babillard, bavard, m.* չառաիսաս· չագփագի· հիվհիվէ· լռֆ·ոլան·

Cicalàccia, *sf. parleur impitoyable , grand babillard, m.* չառաիսաս· կարի չագփագի· ֆեռ լռֆ·ոլան· ·ուշուռէ·

Cicalamènto, *sm. bavardage, babil, caquet, m.* չառաիսաութիւն· չագփագութիւն· լռֆ·ոլանէլութ· հիվհիվէլութ· խոնչոթէլութ·

Cicalàre, *vn. jaser comme une pie, babiller.* չառաիսանել· չագփագիվել· լռֆ ·ուրմբ· վէ·նէ լռւմբ· հիվհիվէլ նիմբէ· խոնչոմբ·

Cicalàta, *sf. bavardage, caquet, m.* չառաիսաութիւն· լռֆ· խուվ ·ուէռ·

Cicalatóre, *sm. grand parleur, babillard, m* լէգուանի· չագփագի· ոուլտու· լռֆ·ոլան·

Cicalatório , a , *a. babillard , e.* չառաիսաս· չագփագի· լռֆ·ոլան· խոնչոթ·

Cicaleria, *sf.*) *babil , discours frivole,* m.

Cicalío, *sm.*) չագփագիսաութիւն· բարբանջ· ·անգազան բանբ· լռֆ· ոլիս·ոսթ, խուվ ·ուէռ· խոնչոթէլութ·

Cicalóne, *sm. jaseur,* m. չառաիսաս· չագփագի· լռֆ·ոլան· խոնչոթ·

Cicato, *sm. aveugle qui demande l'aumône,* m. կոյր մուրացիկ· ֆեռ ոէլէնէկ·

Cicatrice, *sf. cicatrice,* f. սպի· խուս նուշ·նը· ֆեռէ· ֆեռ·

Cicatrizzàre, *va. cicatriser.* կանէ զվերս· խուսը ոէլիկնէլու· ֆեռ·ուճ·

Cicatrizzazióne, *sf. cicatrisation,* f. կանէլն· ֆեռնուն վիրաց· խուս ոէլիկնէլ·ու· նէլիճման·

Ciccantóne, *sm. charlatan , m.* չառաիսաս· չագփագի· Ճ· սուտ բանչի· լռֆ·ոլան· խոնչոթ· Ճ· խուվս ֆեռէ·

Ciccia, *sf. viande , f.* միս· նէ·

Cicerbita, *sf. laceron, laiteron, m.* կաթնէլուի· ·ուէռ·ու· օն· ոուէլէնի ոէհ·ոուէ·

Cicerchia, *sf. cicérole, f. orobanche.* ·ուռ·խոսս·

Cicerone, *sm. cicero , m. 2. cicerone, m.* նչանագրոյմ բնչ· 2 · չղջեցուցիչ· տասրա· կանաց · խոսխոսէլ·ու· ոէր նէվ· ·ուրբ· 2· նճ·ուռ·նէլէլ· ինչոէրեն·

Cicisbèa, *sf. coquette, f.* կին սրիսզ · ·ուլ լռ·ոլան· ·ուլէլ·

Cicisbeare, *vn. courtiser les dames , faire le galant.* ֆարկանել ի սէր կանանց· քրձնել, չաղշել զնդ սիմնայս· ·ուբռ·ուլ·ոլան· ·ուլէլն ֆեֆեռ·ուն օչ·նէ· ·ուոլ·ոլան·ուէռ·

Cicisbeato, *sm.*) *coquetterie , galanterie,* f.

Cicisbeatúra, *sf.*) ֆարկանելն ի սէր կանանց սէր կանանց· ·ուբռ·ուլ· ·ուլէլութ· ·ուոլ·ոլան·ուէռ·ութ· ·ուռ· ·ուլէլ·

Cicisbèo, *sm. dameret, galant , m. 2. (flocco di nastro) nœud d'épée.* m. իգասէր· ֆարկաւ ի սէր կանանց· սրիսզ· 2· ձոպչ· վերմա·ոտր· ·ուբռ·ուլ·ոլ· ·ուլէլ· ·ուլէլն ֆեֆեռ·ուն· խոսս· 2· ֆեռ·ուէռ·ոլ·

Ciclo, *sm.* (t. d'ast.) *cycle,* m. չղջան· ոէհ·էլ·

Cicloìde, *sf. cycloïde, f.* գիծ անուանեաւ· խոսխի ոէհ·էլ·

Ciclometría, *sf.* (l'arte di misurare in cerchi) *cyclométrie,* f. գիտութիւն , արուեստ չափելոյ գոյզրակս· ոէչէրի խուլչէ խէն·

Cicógna, *sf. cigogne,* f. սաուզն· սրսպիլ· լռֆ·ոլան· (լնչլէ·)

Cicogníno, *sm. cigogneau,* m. ձագ սրսպլի· լռֆ·ոլան խուլ·սսսս·

Cicórea,) *sf. chicorée,* f. ճղխդ· ֆնոխդա·

Cicória,)

Cicuràre, *va. apprivoiser.* ընանչացուցանել · ·ուլուխ·ոլ·ոլ·

Cicúta, *sf. ciguë,* f. մոլախնդ· խնդախոտ· խնդաձորի· ·ուլոլ·ոլ· լռ·ոլան·

Ciecamènte, *av. aveuglément.* կուրացար · վէ·ոլ ֆեֆեռ·ոլան·

Ciecare, *va. aveugler.* կուրացուցանել · վէ·ոլ լէհ·ոլ·

Ciechità,) *sf. cécité ,* f. 2. fig. *aveugle-*

Ciechitàde,) *ment,* m. կուրութիւն· ֆեռլէ·ոլ·

Ciéco, a , *a. aveugle.* կոյր · գաւազան · ֆեռ· ոէս· ոէր·

— d'un occhio, *borgne.* միակաի· ոէր լեռ· նէս· ֆեռ· լեռ լեռ·ոլ·

Lanterna cieca, *lanterne sourde, f.* լապ·ոէր գոգոց· խուլ·սէլ· ֆեհնէր·

Cielo, *sm. ciel, m. 6. lumière, f. երկին· 2. արքայութիւն երկնից· 3· Ճաստան· Իսար· Ձրեայ · Ֆ· բաժին· գաւառ· օգ· 5. Ձեղուն· 6· չղջա· լեշ· լեռ· ·ուխ· ·ուխ·նան· 2· ֆեհ·նէր· 3· ֆնոխդը· Հ·ոէն խիսլ·ը· 4· էէլէ·հ·էլ· 5· ֆ·ոլան· 6· ըշէ· ·ուռ·ը·*

Lodato a —, *applaudi extrêmement.* գո·վեալ յոյժ · բարձացուցեալ մինչեւ· վեր· կինս· ·ուխիլի ֆ·ոսն օլ·ոսն·ու· ֆ·ուռ·ս·

Ciera, *sf. visage, m. mine, f. երեսք· գէմք· կերպարանք· տեսիլ· էէ·ոլ· լէհ·էն· ·ուխ·*

Cifera,) *sf. chiffre, m. թիւ· նշանագիր Ֆ·ս·*

Cifra,) *մարդագրեանն· * թուանշան· 2· անգամ, գաղտի նշանագիրք· բ·ռ·ս·ի· 2. ինչ ըն· տաիշլէհլէ·ն ֆ·ուռ·ս·ոլ·ոլ· ֆ·ուռ·ս·ոլ·ոլ·*

Cifrare, *va. chiffrer. գրել , գրել գիտուն· 2· գաղտի գրոյզ գրել · բ·ռ·ս·ոլ·ոլ·ոլ· 2· ինչլէ· տաիշլէհլէ·ն ֆ·ուռ ինչ ֆ·ուռ·ս·*

Ciglio, *sm. cil, m. 2. sourcil, m. 3. vue, f. աչուն·անուն· ձագաց աչաց· 2· չաւեր· 3· աչք· անանձկիք· ֆեֆեռ· ֆեֆեռ·ս· (ֆեֆեռ·) · 2· ֆ·ուռ· 3· լեռ·ս·*

Cigliòne, *sm. crête de fosse, f. Հազակոյտ առ փոսիւք· խնդոցք ֆնոխդ·ոլ·ոլ խոէ·ոլ·ոլ· խոէ·ոլ·ոլ·ոլ· ֆ·ուռ·ս·ոլ·ոլ·*

Ciglúto, a, *a. qui a les cils épais. որ աբանանուն անասնախոտս եւ ձագաց ձեւս ունիցի· ոէչ ֆեֆեռ·ոլ·ս·*

Cigna, *sf. sangle, f. փոկ· ֆ·ուռ· ֆ·ուռ·ս·*

Cignalàccio, *sm. gros sanglier, m. կին·ոէ, վարազ մեծ· էէլ խուռան ֆ·ուռ·ս·ոլ·*

Cignàle, *sm. sanglier, m. կին·ոէ· վարազ · խուռան ֆ·ուռ·ս·ոլ·*

Cignere, *va. ceindre. 2. embrasser. 3. entourer. գօտի ունել · 2· գրկախառնել· գ·ռ·ոլ· 3· չուրջ պարագիլ · պատել · ֆ·ուռ·ոլ·ոլ· 2· ֆ·ուռ·ճ·ոլ·ոլ· ֆ·ուռ·ոլ·ոլ· ֆ·ուռ·ոլ·ոլ· 3· ֆ·ուռ·ոլ·ոլ· ·ուրբ· ֆեֆեռ· խ·ռ·ոլ·ոլ· ·ուրբ·*

Cigno, *sm. cygne, m. գոր· կարաւ· Ձիաս· քաղ · ֆեֆ·ոլ·ոլ· ոէչ· ֆ·ուռ·*

Cignóne, *sm. sous-ventrière, sonpente, sangle, f.* մեծ փոկ· ոտ-ոյ-ոտ ֆելէն·

Cigolaménto,) *sm. bruit de roues, craque-*
Cigolío,) *ment, m.* ȝառաչիւն անուոց· ֆըռլալը· ֆըռլըիը· ինոեըլոե ֆեֆըռաոմոե·

Cigoláre, *vn. craquer.* ȝառաչել անուոց· ֆըռլալ ֆըռ իրեն·

Cilestrino,) *a, a. bleu céleste. երկնագոյն·*
Cilèstro,) կապոյտ· կապուտակի· ինոե· ֆալէ· ինոե բեռնի·

Ciliccio, *sm. haire, f. cilice m. խորձ· քոյրձ· ըռ-ը· ըռոյ· ֆել· ըռոյ ինոելիե·*

Ciliégia, *sf. cerise, f.* ȝալիք· * կեռասու· ոէբ—·

Ciliégio, *sm. cerisier, m.* ուռնի ȝալիք պրտոյզ· * կեռասենի· ոէբոս— ուռնե·

Cilimónia, *sf. cérémonie, f.* կարգ· կանոն· —ոս—· ոոեի· ինեոլե·

Cilindrico, a, *a. cylindrique. ի ձեւ գլանդի. սիլինձեու·* օձաոը ոելէի·

Cilindro, *sm. cylindre, rouleau, m.* գլանդան· սիլինդ· օձաոը· ւ—ոլ—ւէն·

Cima, *sf. cime, f. sommet, m. tête, f. 2. fig. sublimité, excellence. f.* գագաթն· գլուխ· պրանեան· սար· ֆայր· ֆաղ· 2· մեծութիւն· բարձրութիւն· ինելե· գալ· —ոե· ոոբոս· 2· ինելելիե· ըլեֆնի·

— *d'uomini, homme très-savant. այր հանճարագոյն, իմաստնագոյն.* ȝոյնի ոէբելլը· —ալ ոէր ոէլէ·

— *di briccone, franc coquin, pendard. ժանտ. ապիրատ· հայոյասոե· լի ֆալէնէը·*

Da — *in fondo, de fond en comble. վրատա ի ֆայր· ի օձաորան ալոյտ· · ոէբոս·*

Cimáre, *va. tondre le drap. 2. écimer. կոթել. փոքրել· 2· յատյանել, ȝհանանել, գնայրս, գդագաթն· ֆըռլոե· ֆըռլոե· 2· —ոե—· ֆոս, ինելելիե ոէ·ոոե·*

Cimatóre, *sm. tondeur de draps, m. կոթիչ ասուեաց· լըե· ֆըռեոե· ֆըռեըիը·*

Cimatúra, *sf. bourre, f. 2. action de tondre le drap, f. կոտրք ասուեաց· 2· կըտրելը գաոոնոս· լըե· ֆըռելելիըոե· 2· լըե· ֆըռլոե·*

Cimbalájo, *sm. faiseur de cymbales, m. գործիչ ձնձղոյիդ· ալէի·*

Cimbalo, *sm. cymbale, f. 2. tambour de basque, m. ձնձղոյ· 2· թմբուկ· * գաֆ· ալէ· 2· ինեֆ·*

Cimbellàre, *v.* Cimbottolare.

Cimbérli (esser in), *vn. être gai. լինել զուարթ· լոե·, ուիլեի ինրենոե ոլոե·*

Cimbottolare, *vn. tomber, rouler par terre. ինաւալել· անկանել· * գլորիլ· ի—ոլ—լոե·ոոե· ոի—լըե·*

Cimbóttolo, *sm. chute, f.* անկումն· ոի—լըե· ոի—լ—լ·

Cimentáre, *va. tenter, éprouver, hasarder. փոքր փորձել· փորձել· գնել ի վտանգի· ինեֆնելե լինոե· ոեեոե·ոե· ինեֆլելոե ոը-ըոե·ոե·*

— *vn. affronter, se commettre. միմամբ լինել· գինադրաւել· զոգի ի բան անել· գլլոե·ինի ի կշռոս գնել· ոըլըոե· ·ոալոե· ·ո—ոե·ոոբոսե ինրեե· ֆոն ոլնոե· ինեֆնելե ·ոլոե·*

Ciméntо, *sm. essai, m. épreuve, f.* փորձ· ինեֆոելե·

Cimentóso, a, *a. périlleux, se. լի վտանգ· վտանգագործ· ինեֆլելելի·*

Cimice, *sf. e m. punaise, f.* ճիճի ինչ· * ոլոե·լ· * վտասոիչ· ինոե·ոե· ալէի·

Cimiéro, *sm. cimier, m.* գագաթնանակ սա-գաւաթի· գիչեֆեր· ոշ·ոշ—ոե·

Cimino, *sm. cumin, m.* չամեն· * քեմեն· ոեմեն·

Cimitéro, *sm. cimetière, m.* գերեզմանատեղի· գերեզմանք· ֆեըոլելե· · ֆեըոլելոե·ոե· ֆոեդոոոբելի·

Cimórro,) *sm. gourme, f. սեռ ինչ ձեզ·*
Cimúrro,) *—ոե· ոոեըոլ·*

Cimóssa, *sf. lisière du drap, de la toile, etc. f. եզր կերպասոց· ֆոոոե· ինեոոե·*

Cinábro, *sm. cinabre, m. խոտի· կինաբա-ոիս· կնճիռներ· ըլեոնիեը·*

Cincínno, *sm. boucle de cheveux, f.* գանգուր· խոպոպիր· ոէ·ոոե·ը· ոոոելելոե·

Cincischiáre, *va. decouper, dechiqueter. ȝամանել· ոէոոե· · ֆեոո ոէոոե· ելոե ոի—ոլ—լոե ոէոոե·*

— *vn. lambiner. 2. balbutier, hésiter. դանդաղագործ լինել ի գործ· մեղմով գործել· 2· ձայնի ֆոսել· · ֆոնդոոիլ· · ըլեոլ·*

Cincístio, *sm. découpure, f. ȝառաձիծ· ֆըռեոո· ոէոոե·*

Cinerário, a, *a. cinéraire. մոխրոյ· ոէ·ոլ ֆոյիր·*

Cinerízio, a, *a. cendré, e. մոխրագոյն· ոէ·ոլ ըլեոլի·*

Cingallégra, *sf.* (uccello) *mésange, f. ֆրռ-ȝուն ինչ· * ֆոռոիկաոաոր· գալոոն ֆոռոե·*

Cingere, *va. ceindre. գօտի ոտնել· 2· գա-ոոել· ȝուրջ պարագիկ· ֆոոոլոնոե· 2· ֆոո—լոե·ոե· ոեբոլ ֆոռոլելոե· ոլոե·*

Cinghia, *sf. sangle, f. փոկ· ֆոլէ· ֆելէն·*

Cinghiále, *sm. sanglier, m. կնճռի· փարագ· ֆոոոի ոեեոոլոե·*

Cinghiáre, *va. sangler, ceindre. կապել փոկով· ֆելէոլոնոե· ֆելէն ոոբոե· լեեոե·*

Cinghiatúra, *sf. action de sangler, f. կապելն գեղով երիւարին· ֆելէն ոոբոե· · լեեոե·*

Cinghio, *sm. cercle, m. enceinte, f. 2. précipice, m. բոլորակ· շրջանակ· 2· գաՀ· գաՀաւանդ· · ոոլելե· ելիրոե· ֆ· ո—լոե·ոոե·ոե·*

Cingolo, *sm. ceinturon, m. գօտի· ֆոո—լե· ոեեոե·*

Cingottáre,) *vn. balbutier. 2. gazouiller. թո-*
Cinguettáre,) *թոռել· ֆ· ֆոռոոոիլ· ոՀոոելե· ֆեեելելոե· ֆեեելե· ոեոլելոե· ֆ· լեվլելոեեոե·*

Cinguettatóre, *sm. babillard, m. ȝառաոիսա-ȝագիպագի· լոե·ոոե· ոիվլելե·*

Cinguettíera, *sf. babillarde, f. կին լեզուա-նի· ȝառոոիսա· ոիվլելե ֆոոոե·*

Cínico, a, *a. cynique. կինիկեական· ȝինական· ոեըլելոե·ոե·*

Cinísmo, *sm. cynisme, m. ոգանդ կինի-կեան·· ֆըռեոոլ ոեըլելոե·ոե·*

Cinnamo,) *sm. cinnamome, m. cannelle,*
Cinnamómo,) *f. կինամոնեան· ֆոռլէն·*

Cino, *sm. rosier sauvage, m. վարգենի վայրենի· եեգոոի իե· ո—լոե·*

Cinocéfalo, *sm. cynocéphate*, m. ընապլուխ կապիկ · ուբերէ դուէը հայհոյ · ֆոյնիկեի ուկնոր ·

Cinoglóssa, *sf. cynoglosse*, f. շանալեզու · խոտ · լնոնկոլ · ուէլ ·

Cinosúra, *sf. cynosure*, f. արէ փոքր (աստեղատունկն) · պնոպ ուէ ուոզը ·

Cinquánta, *num. cinquante. չիսուն · եէլէ · նոնկոն ·*

Cinquantésimo, a, *a. cinquantième. չիսունէրորդ · եէլէնկէ ·*

Cinquantína, *sf. cinquantaine*, f. չիսուն մը եէլէ պոնի ·

Cinquanzéi, *num. cinquante-six. չիսուն եւ վեց · եէլէ ուոզը ·*

Cinque, *num. cinq. հինգ · դէլ · նոնկո · ֆնոնկ ·*

Cinquecentista, *sm. écrivain du seizième siècle*, m. մատենագիր վէչտասներորդ դարու · ան ուրնոնկը ուոզն գ-նէլլնկէն ·

Cinquennio, *sm. espace de cinq années*, m. հնգամեայ ժամանակ · դէլ էէլ գ-գոյնկէն ընդէնկ ·

Cinta, *sf. enceinte*, f. *contour, circuit*, m. *2. ceinture*, f. շրջանակ · *2.* գօտի · նէլէրե · ուէլուզ · *2.* ֆոյնէ ·

— di spada, *baudrier*, m. կամար, գօտի առնպերի · ֆէլլնկէ դուէը ·

Cinto, *sm.* }*ceinture*, f. գօտի · ֆ-ուլէ ·

Cintola, *sf.*}

Cintolino, *sm. petite ceinture*, f. *2. jarretière*, f. գօտի փոքրիկ · *2.* կապ գանկասպնի · գ-ուլէ-ֆ ֆ-ուլէ · *2.* ֆոլո դուէը ·

Cintúra, *sf. ceinture*, f. գօտի · *2.* մէշ · ֆ-ուլէ · *2.* գնէ ·

Cinturino, *petite ceinture*, f. գօտի փոքրիկ · գ-ուլէ-ֆ ֆ-ուլէ ·

— della spada, *ceinturon*, m. գօտի, կապար առնպերի · ֆէլլնկէ դուէը ·

Ciò, *pr. cela, ça, ce que. 2.* (riferendosi alle persone) *ce, celui*, m. *celle*, f. պյս · պյդ · պյն · ս-ու · ն-ու · դ-ու ·

Con tutto —, }*cependant, au reste. pourtant* — non ostante, }*անկախ. անկախ.նէ-ֆնէ-ն ն · դ-ու ֆնէ-ուլ նէէ · ս-ուէն ·*

— supposto, *cela posé. յորժամ գայս պյս-պէս համարիցին ·* պէ-ուլէ ֆ-ս-ու նոնկ ·

Ciócca, *sf. trochet de fleurs*, *etc.* m. *2. touffe de cheveux*, f. *toupet*, m. *փունջ · 2. ցցուած · Տանը · չիւզը. ֆ-ոնէ-ֆ · 2.* ն-ս-ն-ֆ ·

Ciocché, *pr. ce que. պյն ինչ. ար ինչ. պյն ար · ու չէ պ-ֆ ֆ-ֆ ֆ ·*

Ciòccia, *sf.* mamelle, f. *ասէիք · ֆնէ ·*

Ciócco, *sm. bûche à brûler*, f. *2. une bûche, f. un homme stupide*, m. *կոճղ · 2 · անպիսա. ապուէզ · ֆ-ուէնկ պ-ուէ · ֆ-ոնէ-ֆ · ֆ-ոնէ-ֆ ֆ-ոնէ · 2 · ուէնկ · պ-ուէ · ֆնոնկ-ֆ ·*

Ciocolàta, *sf.* }*chocolat*, m. *շանալէնկոզը.*

Ciocolàte, *sm.* }*շոկոլէնկ Տնդիկ նշոյ · ֆէ-ուլ-ֆ ·*

Ciocolàto, *sm.*}

Ciocolatière, *sm.*}

Ciocolattiera, *sf. chocolatière*, f. *անօթ եփելոյ գոմպկիկ Տնդիկ նշոյ · ֆէ-ուլ-ֆ նէէ-ֆ ֆ-ոնէ · ֆ-ոնէ-ֆ ֆ-ոնէ ·*

Cioè, *c. savoir, c'est-ù-dire. պյս ինչն. պյն է · պյս է · ֆ-ոնէ ·*

Ciomperia, *sf. action vile et méprisable*, f. գործ անարգ · արհամարհ · ֆ-ուէ-ուէ-ֆ ֆ-ոնէ-ֆ · ֆ-ոնէ-ֆ ֆ-ոնէ · ֆ-ոնէ-ֆ ֆ-ոնէ · ֆ-ոնէ-ֆ ֆ-ոնէ

Cipollata, *sf.* ragoût d'oignons et de citrouilles, m. Կերակուր ի սոխոյ եւ ի դդմոյ. ոստնէը ե-ղեգն.

Cipolletta, *sf.* ciboule, f. սոխ փոքրիկ. սոխ-ձաւ ոստն. ոստնձեղ.

Cipollina, *sf.* échalotte, ciboulette, f. սոխ դալար. խոպ ոստն.

Cippo, *sm.* cippe, m. քարկօթող. կօթող. տիւել խոպ.

Cipressèto, *sm.* bois de cyprès, m. անտառ նռնձաց. ե-ղէնուտ.

Cipresso, *sm.* cyprès, m. նռնի · ե-ղէն. (ե-ղէնի)

Circa, *prep.* sur, touchant. 2. environ, à peu près. վասն. ի վերայ. յաղագս. զ. 2. իբրեւ. գրեթէ. չափ. որչափ. էին. եղեն. եօթներորդ · ոստնչ. 2. ե-ղեգ. ե-ղէնն. ե-ղէնիս.

Circaintellezióne, *sf.* comprehension entière d'une chose, f. կատարեալ խելամտութիւն. էն ամէնս.

Circo, *sm.* cirque, m. ասպարէս. կրկէս. ասրս. ե-ղէնալիս.

Circolare, *vn.* circuler. յառնել · շրջել. գառնալ · ոստնչել. ե-ղէ լինել. ե-ղէնալ. ե-ղէ լուն իմեր.

— *a.* circulaire. բոլորչի. բոլորակ. բոլորակնման. ե-ղէնի. գ-ղե-ղէնի.

Lettera —, lettre circulaire. Հրամայական, ոչ ընդ ոքուն գանեալ առ ամենեսին. * շրջականական նամակ. ե-ղէն ե-ղէնալիս. ե-ղէնալ ե-ղէնալ.

Circolarmente, *av.* circulairement. իբրեւ գրոյցասիր. շուրջանակի. շուրջանակաւ. ե-ղէ էէ. ե-ղէնալիս. շուրջ. ե-ղէնալ.

Circolazione, *sf.* circulation, f. շրջան. ե-ղէ. ե-ղէնալ.

Circolo, *sm.* cercle, rond, m. 2. circonférence, f. 3. circulation, f. 4. assemblée, société, f. բոլորակ. 2. շրջանակ. 3. շրջանակ. 4. ժողով. ակումբ. ե-ղէնի. 2. ոստնէ. ե-ղէնէ. 3. ե-ղէ. ե-ղէնալ. 4. ե-ղէնալիս. ե-ղէնալ.

Circondare, *va.* circoncire. թլփատել. կրճատել. Հատատել. ե-ղէնէն իմեր. ե-ղէ.

Circondatore, *sm.* circoncis, m. թլփատ.

Circondatura, *sf.* circoncision, f. թլփատութիւն. 2. ատեան թլփատելեան վերնոցն. ե-ղէնէն իմեր. 2. իմ ե-ղէնէն հաւերեն իմ.

Circonciso, *sm.* un circoncis, m. թլփատեալ. կրճատական. ե-ղէնէն իմ.

Circondamento, *sm.* action d'entourer, f. շուրջ պատպեզեն. պատեզն. ե-ղէ-ղէնալ. ե-ղէնէրէն ալ.

Circondare, *va.* environner, ceindre. շուրջ պատպել. պատել. փակել. ե-ղէ-ղէնալ. ոստնչել. ե-ղէնալ. ե-ղէնէրէն ալ.

Circondario, *sm.* arrondissement, m. բոլորակութիւն. ե-ղէ-ղէնալ.

Circondazione, *sf.* l'action d'environner, f. 2. tour, m. շուրջ պատպեզեն. պատեզն. 2. շրջանակ. ե-ղէնալիս. ե-ղէնալ. 2. ոստնչել.

Circonferènza, *sf.* circonférence, f. շրջանակ բոլորակի. շրջապատ գիծ. ե-ղէնէ. ե-ղէնալ.

Circonflesso (accento), *sm.* (accent) circonflexe, m. Նշանակ երկայն Հնչման. * պատրոյկ. Հաւասարիչ. ե-ղէնէ.

Circonflettere, *va.* replier. կրկնադարձել. շուրջանակի. ոստնէ ե-ղէնալիս. ե-ղէնալ.

Circondóndere, *va.* répandre à l'entour. սփռել շուրջանակի. ոստնէ ե-ղէնալիս. ե-ղէնալ.

Circonfúlgere, *vn.* reluire de tous côtés, briller, rayonner de toutes parts. փայլել, շողալ շուրջանակի. ոստնէ ե-ղէնալիս. ե-ղէնալ.

Circonfúso, a, a. répandu à l'entour, entouré, e. սփռեալ. Հեգեալ շուրջանակի. ոստնէ ե-ղէնալիս. ե-ղէնալ. ե-ղէնալիս.

Circonlocuzióne, *sf.* circonlocution, périphrase, f. circuit de paroles, m. բան գարձուածով. ե-ղէնալիս. ե-ղէնալ. ե-ղէնալ.

Circonscrívere, *v.* Circoscrivere.

Circonspétto, *v.* Circospetto.

Circonstánte, *v.* Circostante.

Circonvallazione, *sf.* circonvallation, f. պատնէշ. ե-ղէնէ.

Circonvenire, *vn.* circonvenir, abuser. խաբել. գայթակղեցնել. գործ գործել. ոստնէ ե-ղէնալիս. ե-ղէնալ. ե-ղէնալ.

Circonvenzióne, *sf.* fourberie, surprise, f. խաբեութիւն. Հնարք. գայթակղութիւն. ե-ղէնալ.

Circonvicino, a, a. circonvoisin, environnant. սահմանակից. ե-ղէնալ, ե-ղէնալ ե-ղէնալ. ե-ղէնալ. ե-ղէնալ.

Circoscrivere, *va.* circonscrire. 2. exposer en détail. սահմանս դնել. սահմանել. ընդ սահմանս փակել. 2. մանր մասունք պատմել. Հաստատ ե-ղէնէ ե-ղէնալ ե-ղէնէ. 2. ե-ղէնալ ե-ղէնէ.

Circoscrizióne, *sf.* circonscription, f. 2. périphrase, f. սահման. փակելը ընդ սահմանս. 2. բան գարձուածով. ե-ղէնէ ե-ղէնէ. 2. ե-ղէնալիս. ե-ղէնալ. ե-ղէնալ.

Circospétto, a, a. circonspect, discret, e. Հայեցող · յառաջիմաց · զգոյշ. ե-ղէնալ. ե-ղէնալ.

Circospezióne, *sf.* circonspection, f. զգուշութիւն. փոյթ. խնամ. ե-ղէնալ. ե-ղէնալ.

Circostánte, *a.* assistant, présent, e. ընդիմերակաց · մերձաւոր · ե-ղէնալ ե-ղէնալ. ե-ղէնալ.

Circostánza, *sf.* circonstance, f. 2. le voisinage, les environs, m. Հանգամանք. առանձինն պայման. * պարագայ. 2. մօտաւորք վայրց · Հս. 2. ե-ղէն Հանուկ.

Circostanziáre, *va.* circonstancier. առել, գրել. Նշանակել զհանգամանս իրաց. մանր մասունքն պատմել. ե-ղէնալ ե-ղէնալ ե-ղէնալ. ե-ղէնալ ե-ղէնալ. ե-ղէնալ ե-ղէնալ.

Circulàto, *sm. couronne, guirlande,* f. պսակ. ի պսակ. Խոյնիցան.

Circuncignere, *va. enclore, ceindre.* շուրջ պատել. ի ներսիմն. պոյտան. պատեր խոշընդ ընել.

Ciriegia, *sf. cerise,* f. Չալիք. * կեռասի պէս.

Ciriégio, *sm. cerisier,* m. Ծառ Չալիք պտղոյ. * կեռասենի. պէսով. ծառեր.

Ciriegiuólo, a, *a. de couleur de cerise.* ի գոյն Չալիք պտղոյ. պէսով բեհեզ.

Ciriudóne, *sm. étvenne,* f. պարեգօտ. գոտեկոյ.

Ciriuóla, *sf. petite anguille,* f. փոքրիկ նաժդեհ. պուլաս ի ներսն գտնելոյ.

Cirugia, }*sf. chirurgie,* f. արուեստ բժշկի

Cirurgia, }վիրաց. * վիրաբուժութիւն. վէրք բուժելոյ.

Cirugiano, }*sm. chirurgien,* m. բժիշկ վիրաց.

Cirugico, }* վիրապոյծ. վէրքոտ.

Cisma, *sm. schisme,* m. *désunion,* f. Հերձուած. երկպառակութիւն. խնդիրք. ջատագովութիւն.

Cispa, *sf. chassie,* f. բիծ. կոպեր.

Cispárdo, a, *a. chassieux, se.* կիսակոյր. բժաբեր. կոպեր.

Cispità, }*sf. lippitude,* f. écoulement de la

Cispitade, }*chassie,* m. կիսակոյրն լինելն. կոպերն.

Cisposità, }ի ներ.

Cispóso, a, *a. chassieux, se.* կիսակոյր. բժաբեր. կոպեր.

Cisterna, *sf. citerne,* f. գուբ ջրոյ. ջրհորաձեւ.

Cisternétta, *sf. citerneau,* m. փոքրիկ գուբ ջրոյ. պուկեայ ձեւով.

Citara, *sf. guitare,* f. փանդիռն. սիներս.

Citáre, *va. citer.* 3. *signifier.* 4. *exciter.* 5. *appeler.* Եկայուղ առնել. կոչել ի դատ. ի դատաստան. յատնան. 2. ի մէջ. յատաջ բերել. ի վեր պրանել զանս ուրուք. կոնել ի վկայութիւն. 3. Տանուցանել. 4. գրգռել. յորդորել. 5. կոչել. Հաճոյանալ աշակերտի. ներսիս տալեն իմիջ. 2. ներսիս ի վեր պրանել. 3. պնդութիւն. ուժ ընել. 4. ներսիս. 5. աշակերտի.

Citatóre, *sm. qui cite des auteurs. ou qui* տնտեսագործ ի մէջ բերե. գիրքերի ներսիս ընող. ներսիս.

Citatória, *sf. sommation,* f. գիր կոչելոյ ի դատաստան. ներսիս վարս իմի ներսելոյ.

Citazióne, *sf. citation,* f. եկայուղ առնել. 2. գիր կոչելոյ ի դատաստան. 3. վկայութիւն. բերելն ի մէջ զանս ուրուք. ընելոյ ներսիս. 2. ներսիս վարս իմի ներսելոյ. 3. իրաւ. իրաւ իմիջ.

Citiso, *sm. citise,* m. Թուփ խիչ. պէս. ընձեղեաց.

Citraggine, *sf. mélisse,* f. Թութրիոյ խոտ. * պատրիոյ. օձաւ. օձոյ. ձիլոս.

Citrinézza, }*sf. jaunisse,* f. դեղնութիւն.

Citrinità, }ոսկեզոյն.

Citrino, a, *a. couleur de citron.* ի գոյն կիտրոնի. ոսկեզոյն գեղեցիկ բեհեզ.

Citriuólo, *sm. concombre,* m. վարունգ. իշաւոր.

— abortato, *cornichon,* m. վարունգ փոքր. բոռ իշաւոր. ի ռոդելոյ իշաւոր.

— indiano, *giraumont.* վարունգ Ալմերիկայ. Ելեկի պէսիս իշաւոր.

Citrúllo, *sm. imbécile,* m. անմիտ. ապուշ. անմիտ. պեծեր. գոռոզաբար.

Città, }*sf. cité, ville,* f. քաղաք. ներս.

Cittáde, }ներսիս պէսիս.

Cittadélla, *sf. citadelle,* f. 2. *petite ville,* f. ամրոց բերդ. 2. ասան. քաղաքագետ. գիւղ. 2. ծառայ.

Cittadina, *sf. citoyenne,* f. կին քաղաքացի. ներսիսի ծառ.

Cittadinaménte, *av. bourgeoisement.* որպէս գաղաքացի. քան որիծի քաղաքացւոյ. ներսիսի ներս.

Cittadinánza, *sf. bourgeoisie,* f. 3. *civilité,* f. քաղաք. քաղաքացիք. քաղաքներսիս քաղաքացւոց. 2. բնիկ քաղաքացի. 3. քաղաքային վարք. կեանք կարգաւորք. * քաղաքավարութիւն. ներսիսիներ. 2. ներսիսի. 3. խոհ. երեսոն.

Cittadinésco, a, *a. bourgeois, e.* 2. *poli, e.* քաղաքային. 2. քաղաքավարք. կարգաւորք. * քաղաքավար. ներսիսի. ներսիս ներսիսի պարկեշտութիւն. 2. երեսոնիս. խոհական.

Cittadino, *sm. citoyen,* m. քաղաքացի. ներսիսի.

Cittadinúzzo, *sm. petit bourgeois,* m. մանուկ գուժպարեայ քաղաքացի. ներսիսի ցեղ.

Citto, *sm. enfant,* m. մանուկ. տղայ. մանկիկ. օրլան. օրլանիկ.

Cittola, *sf. petite fille,* f. աղջիկ մանուկ. գեղջկուհի.

Ciuco, *sm. âne,* m. էշ. ներ.

Ciuffáre, *va. attraper, happer, gripper.* ընդ. բռնել. խոնարհ. ի ներսիս.

Ciuffétto, }*sm. toupet,* m. ցցուած վարսից.

Ciuffo, }ի կէսը. ներսիս.

Ciuffole, *sf. pl. bagatelles, sottises,* f. pl. մանրք. ընդունայն իրք. պէսիսներ ընչաչք օյոն ընչ.

Ciullo, *sm. petit garçon,* m. մանկիկ. տղայիկ. օրլանիկ. Հասուն.

Ciurlo, *sm. pirouette,* f. չրջդրուանի ի վերայ միոյ ոտին. ոչ ոտի ի ներսիսի ներսելն.

Ciúrma, *sf. la chiourme,* f. 2. *canaille,* f. գիրք պատերազմի նաւուց. 2. խառնիճաղանճ. անկարգ. խառնամուռ ամբոխ. ներսիսի ընելոյ. ներսիս. 2. խուռ. ուլոյ խուռ.

Ciurmabórse, *sm. coupeur de bourses, filou,* m. գանձապան. Հասու. գող. ի ներսիսի. ներսիս.

Ciurmadóre, *sm. enchanteur,* m. 2. *fourbe, enjôleur,* m. կախարդ. խաղիչ. գիսեմ. 2. խաբեպաչ. Նենգաւոր. պէսիսներ. ներս գործոց. 2. ներսիսոյ. ուլոյ ընելոյ.

Ciurmáglia, *sf. canaille,* f. խառնամուռ ամբոխ. խառնիճաղանճ. խուռն ուլոյ խուռ.

Ciurmáre, *va. charmer, faire un charme. 2. enjôler.* կախարդել. գիսեմել. խաղիչ. 2. պատել. խաբել. պէսիս իմիջ. ներսիսներ. 2. ուլոյ ներսիս.

Ciurmársi, *vp. fig. s'enivrer.* արբենալ. ներ ի ուլոյ.

Ciurmatóre, trice, *s. enchanteur*, m. *teresse*, f. գՀուիչ· ֆաուիչ· ֆոպա· ֆոպա·

Ciurmería, *sf. charme*, m. *2. charlatanerie*, f. կախարդանք· *2.* ՆենգամիՀն· պ՚սխա· *2.* Հիլե·

Ciüschero, a, *a. entre deux vins, un peu gris*, e. գուսպիսպագաալ ի գինոյ· տեղից լ՚սբը տեղե·

Civája, *sf. légumes*, m. pl. *2. voix*, f. *suffrage*, m. ականք· *2.* քուեայ· վճռակ· ինքրեակ· *2.* ֆաուա· ֆաուրե·

Civánza, *sf. profit, intérêt*, m. շահ· օգուտ· Հալէտ· ֆելտե·

Civanzáre, *va. pourvoir, fournir*. Հոգալ· յարդարել· կազմել· Հաւաբերակ· ինքուրեակ իՀնե·

Civanzársi, *vp. se procurer le nécessaire. 2. épargner.* Հոգալ· Հայթայթել լ զգեստ անձին· *2.* ինայել· խնայողաբար, ինքուրեակ ևնդրեակ· *2.* ֆելտնոտե·

Civanzo, *sm. intérêt, profit*, m. օգուտ· շահ· ֆելտե·

Civétta, *sf. chouette*, f. *2. coquette*, f. բա· *2.* կին փոխ· բոզ· դոյեաաւ· *2.* ֆոխոտել ֆաւբ· ֆելտել·

Civettáre, *vn. tromper. 2. coqueter.* խարել· պատրել· *2.* ևոպել կանանց· քծնել· քծնող տալ· ալարոնիլ· *2.* ևելլնել· ևալաոնալ· ևպնե օլնե·

Civettería, *sf. coquetterie*, f. քծնիք· պլշանք· քիքլանք· ևալաոնա· ֆելտե· ինքնե ևե· ևպնե օլնե· ևալ ե· լնել·

Civettino, *sm. écervelé*, m. թեՀեւամիտ· ծանծաղամիտ· ակնե· ակնե ևոնելե·

Civile, *a. civil, e. քաղաքային· 2.* խրատեալ· կրթեալ· մարդաւոր· * քաղաքավար· լնելեր պ՚սխա·ևպնե· լնելեր· *2.* ելալնե· ինքրեակնե· ևոտեակնե· լնելևոպե·

— *sm.* registre, m. աբձանագրութիւն· տեՀնիք·

Civilità, *v.* Civiltà.

Civilizzáre, *va. civiliser. ի քաղաքային կարգս ածել*· ՀրաՀանգել· յարդարել· կրթել· լնելեր իՀնե· ինքրեակ իՀնե· ևոպոյ· ևոտեակ· ելալ· ելոնալնելե ևոյլնելե·

Civilmente, *av. poliment. իրրեւ խրատեալ· մարգաւորութեամբ*· ելալ· ևոտեակ ելալե·

Civiltà, *sf. politesse*, f. կրթութիւն· քաղաքային վարք· բարք կարգաւորք· մարգաւորութիւն· * քաղաքավարութիւն· ևոտեակ· ելալ· ինքրեակ· ինքրեակնե· ելոնալնելե·

Clácche, *sf. pl. claques*, f. pl. պրաագին Հագամագ· ելոնի ևոպե· լնելեր· ոոոոո ելալնե ելոնելոնոտե ևլնելեք· ֆելոնոոոր·

Cláde, *sf. massacre*, m. ևերել· Հարած· ֆելել·

Clamáre, *vn. crier à haute voix. գոչել*· ա՚գագակել· ոոոլելոնե·

Clamazione, *sf. cri*, m. *2. invocation*, f. ագագակ· *2.* կոչելն յօգնականութեան· ֆելդոտագ· ոոոլելոնե· *2.* ինոոոո լոելելոնե· ելոնելե·

Clamóre, *sm. clameur, grande plainte*, f. ագագակ· գոչիւն· ոոոլելելե· Հայելելե·

Clandestinamente, *av. en cachette.* գաղտ· Հանելնել· ևլելնել·

Clandestino, a, *a. clandestin, e. գաղտնի· ծածուկ· ևլելե· Հանելե·

Clangóre, *sm. son des trompettes*, m. բաբաա փողոյ· ոեբոո· ակո·

Claréttо, *sm. clairet, vin clairet*, m. կարմիր գինի· ֆելելնելե լոելոոտ· ոոոոել լելևնոն·

Clarificáre, *va. clarifier. յատակել· պարզել· ոոոոոելնոե· ոոելե ելոնելե·

Classáre, *va. classer.* կարգել· յատկացնոն ատենանս կարգել· ոելոոյո ֆելոե· ոելոելոոե· ոելո ելոո ակելե·

Classe, *sf. flotte, armée navale*, f. *2. classe*, f. *rang*, m. ֆաւատարմիտ· տարիք ֆաւագ· *2.* կարգ· ատենանս· ֆելոնելե· *2.* ելոո· ակելեք· ոոոոել·

Classico, a, *a. classique. բնաբ, պատաա կան (ճառաբանիչ, ճառակաս)*· ալ· ոոլ (ֆելելնելե, ելելոոոյ)·

Cláudere, *va. contenir, comprendre. փակել· բովանդակել*· ելոնելե· ալնե·

Cláusola, *sf. clause*, f. պայման (գաշանիչ)· (լոելն) ֆոոելե·

Clausúra, *sf. clôture*, f. փակք· ձիաոանան· *2.* փակեալ տեղի· Հանելելոո· *2.* ելոնելո ելե ելե·

Cláustro, *sm. cloître*, m. փակք· ձիաոանան· Հանելելոո·

Cláva, *sf. massue*, f. բեր· * լախտ· ելելելոոե· ակելոնելե·

Clavicémbalo, *sm. clavecin*, m. յատրարեալ ատեղ· ակե նեվ ակելոոյ·

Clavícola, *sf. clavicule*, f. ատրակ· ելելոելոո· ակե նեվ ակելոոյ·

Clavicórdio, *sm. clavecin*, m. յատրարեալ ատեղ· ակե նեվ ակելոոյ·

Cleménte, *a. clément*, e. գթած· բարեգութ· ողորմած· ոճելելե· ակելե· ելեֆելոելե· ակելհաելել· բոհե· ֆելոհաելել·

Clementemente, *av. avec clémence. գթամբ*· Հաելհաելել ելե·

Clemènza, *sf. clémence*, f. գութ· գթամբութիւն· ողորմածութիւն· քաղցրութիւն· ելեֆելո· ակելոոյ· ակելե· բոհե· ֆելհաելել·

Clèro, *sm. clergé*, m. կղերք· ուխտ եկեղեցւոյ· ժառանգաւորք· ելոֆելելելոե· ելելհաելե· ակելելելե·

Cliénte, *sm. client, e. պաշտպանեալ· որ կայ ընդ ուրուք Հովանաւու· Հնչակեր, ապրանքատուի ոլոն· ֆելհաելել· ակելելելե· ակելոո ելելելոոե· ֆելոհաելոե·

Clientèla, *sf. clientèle, protection, faveur*, f. պաշտպանութիւն· Հովանի· Հնչակեր· ապրանք·

Clima, *sm. climat, m. 2. région*, f. *pays, ciel*, m. կրկնոյ· ջաՀիճ· *2.* ՆաՀանգ· պատառ· վիճակ· ելելել· *2.* ևաՀոո· ակելե· ելելել· ելոո· ֆոելոե·

Climatérico, a, *a. climatérique. ելելհելոոյ ելելհելոոյ (ամ կենաց մարդոյ)*· (ելոոոո ելոֆելելոելոո) Հոր ելոոոելել (ակելելոե)·

Clípeo, *sm. bouclier*, m. վահան· ասպար· ֆելելոո·

Clistéro, *sm. clystère*, m. գեղ ինչ բժշկական· * դրեա· Հոֆելո· ելոոելելոոե·

Clivo, *sm. coteau*, m. բլրակ · 2· զառ. ի վայր· դաշտ ՚ 2· խեթո՛ւէ·

Clizia, *sf. tournesol*, m. արեւադէմ· * արեւ· ւսծառագին· ոյ ւէնէյէ· տեւէ բաղադ·

Cloaca, *sf. égout*, m. կղմնդց· ագրանդց· առա՛ջ ագրանդցաց· տ՛ոտէ՛ւ· կերէ՛ւ· լ՛ուշ՛ւ՛

Coabitare, *vn. cohabiter*. բնակել ի միասին· դէրէ՛տ՛ւ տ՛ոտ՛ւ՛ւ՛ւ· տ՛ոտ՛ւէ տ՛ւ՛ւ՛ւ՛ւ·

Coabitazione, *sf. cohabitation*, f. բնակիլն ի միասին· դէրէ՛տ՛ւ տ՛ոտ՛ւ՛ւ· տ՛ոտ՛ւէ՛ւէ՛ւ՛ւ·

Coaccademico, *sm. collegue à l'académie*, m. բնակիր ակադեմիայ· * ՏէՀմպարնաիիցց ՀԷՒՅ՛ոտ՛ւ՛ւ՛ւ·

Coacerväre, *va. amonceler, entasser*. դիզանել· կուտել· էրէ՛ւ՛ւ՛ւ·

Coacervazione, *sf. entassement*, m. կոյս· էրէ՛ւէ՛ւ·

Coadjutore, *sm. coadjuteur, adjoint*, m. օգնական· սաաւք· զարձակից· է՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ւէ՛ւ· էրէ՛ւէ՛ւ· տ՛ւ՛ւ· տ՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ւ·

Coadjutoria, *sf. coadjutorerie*, f. զործա· կոյս էրէ՛ւէ՛ւ· բնակ՛ւ՛ւ՛ւէ՛ւ՛ւ· օգնականութիւն· է՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ւէ՛ւ՛ւ· էրէ՛ւէ՛ւ՛ւ՛ւ·

Coadjutrice, *sf. coadjutrice*, f. կին օգնական· է՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ւէ՛ւ՛ւ· տ՛ոտ՛ւ՛ւ՛ւ·

Coadjuvàre, *va. aider, assister, contribuer*. օգնել· նպաստ բերել· է՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ւ·

Coadunare, *va. accumuler, entasser*, ramasser. Տաւաքել· զումարել· ժողովել· է՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ւ· տ՛ոտ՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ւ·

Coadunazione, *sf. assemblage*, m. զումա· ր՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ւ· տ՛ոտ՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ւ·

Coagolare, *va. coaguler, cailler*. թանձրա· գուցանել· խտացուցանել· մածուցանել· է՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ւ՛ւ

Cordardaménte, *av.* lâchement. Ծուլութեամբ. վատութեամբ. թուլութեամբ. ինդրկելի իւր. ինմանելով.

Cordárdia, *sf.* lâcheté. Ծուլութիւն. վատութիւն. թուլութիւն. ինդրկելութիւն. ինմանելութիւն.

Cordárdo, a, *a.* lâche. Ծոյլ. Հեղգ. վատ. ինդրկել. Ինդրկուտ. ինմանել.

Codázza, *sf.* queue, f. Ձեռ. ապր. գոչորտ.

Codázzo, *sm.* cortège, m. *2.* suite, f. բնկերա կիցք. բնդունելք. Ծառայք. խնդո. տերեզեր կեռնէր. ալ.

Codiáre, *vn.* être mouchard, épier qn. գիտել. լրտեսել. Լեռլրտեսի. Լօքնկոտի.

Codicálca, *sf.* queue d'une robe, f. սառդաս. քղանդ. Հանդերձի. ճրեի. ֆէլ. վերյ.

Códice, *sm.* code, m *2.* manuscrit, m. գիրք. մատեան օրինաց. *2.* մատեան գրեալ. Ձեռամբ գրեալ. ձեռագ գիրոց. *2.* եւ Նոյնոց. տեղիք գիրոց.

Codicillare, *va.* faire un codicille. յատկապես. փոփոխել մեր ի կտակին. վճռելն նոր Նուզուշտեան տեղս նոյնիրենի տեղ ելոյ կամ. Նոյոտ ինդրել կնոջ.

Codicillo, *sm.* codicille, m. յատկացած կտակի. վճռելն նոր կամ. տեղապան ամի ցուցնող կամ.

Codimózzo, a, *a.* qui a la queue coupée. կրճատ. * ապառ. Ցոյտ ոչ ոչ.

Codióne, *sm.* croupion, m. ցեղոյզ. Ցոյրոտ տեղ.

Coditrémola, *sf.* hochequeue, f. ծիտ ոչ. * խաղաղարիկ. * զոզղոզագի. Ցոյտ եռ կամ. Ցոյտ ոչ ոչ.

Codognáta, *sf.* marmelade de coings, f. ծիանդաչիսալ եփոց, Հանդերձանք սերկեւիլ. ոչ ոչ ոչ կամ. գ ոչ ոչ ոչ.

Codóne, *sm.* canard à longue queue, m. բադ երկայն ոտանի. ոչ ոչ ոչ կամ եոչ.

Codrióne, *sm.* croupion, m. ցեղոյզ. Ցոյրոտ տեղ.

Codúto, a, *a.* qui a une queue. ոտանաւոր. ապերոտ. Ցոյտ ոչ ոչ.

Coercitivo, a, *a.* coercitif, ve. ոտիպէս. պէս ինդել.

Coerede, *sm.* cohéritier, m. ժառանգակից. Հերիք.

Coerénte, *a.* cohérent, e. կցեալ. կապեալ. պինդ. ոչ ոչ.

Coerénza, *sf.* liaison, connexion, f. rapport, m. կապ. յօդ. միաւորութիւն. ոչ ոչ. պինդ. ոչ ոչ.

Coesióne, *sf.* cohésion, f. միաւորութիւն. միաւորութիւն. պինդ. պինդ.

Coesistènza, *sf.* coexistence, f. կայն, լինելն ի միասին. ընդ ոչ ոչ.

Coesistere, *vn.* coexister. կալ. լինել ի միասին. պինդ ոչ.

Coetáneo, a, *a.* contemporain, e. de même âge. ժամանակակից. Տասակից. ինդ ոչ.

Coeterno, a, *a.* coéternel, le. Հանդերձնաւորապէս. եոչ ոչ ոչ ոչ.

Coévo, a, *a.* contemporain, e. ժամանակակից. պէս ընծայ ելոյ. գ ոչ.

Cofáccia, *sf.* gâteau, m. պղպեղաւոր. կարկանդակ. ոչ ոչ.

Cofanájo, *sm.* vannier, m. *2.* coffretier, bahutier, m. գործիչ կողովոյ. *2.* գործիչ արկղ. գ ոչ. *2.* ոչ ոչ.

Cófano, *sm.* panier, m. corbeille, f. *2.* coffre, m. արկ. կողով. *2.* արկղ. գ ոչ. *2.* ոչ ոչ.

Cóffa, *sf.* hune, f. թևակապաղ Նաւու. ոչ ոչ.

Cogitabóndo, a, *a.* pensif, ve. Հոգած. մըտաբորշ. գ ոչ ոչ.

Cogitativa, *sf.* faculté de penser, f. միտք գործութիւն խորհելոյ. ֆէլէր. գ ոչ ոչ.

Cogitazióne, *sf.* pensée, f. միտք. խորհուրդ. մտածութիւն. ֆէլէր. ինդրկոտ. գ ոչ ոչ.

Cóglia, *sf.* bourses, f. pl. պարի երկուորեակ. Ցոյտ ինդրկոտ.

Cógliere, *va.* cueillir. *2.* recueillir. *3.* prendre, saisir. *4.* joindre. *5.* attraper, surprendre. *6.* arriver mal, tomber dans quelque malheur. *7.* frapper, atteindre. *8.* attraper, saisir le sens, la pensée d'un auteur, etc. քաղել. կիձել. *2.* Հաւաքել. Ժողովել. *3.* առնուլ. կոզպել. *4.* միաւորել. կցել. *5.* ի վերայ Հասանել. գասանել. բռնանել. *6.* պատահել չարեաց, պատահարաց. *7.* Հարկանել. դիպեցուցանել. *8.* իմանալ. խելամուտ լինել. ֆէլէրտե. գ ոչ ոչ. *2.* ինդ. ֆէլէրտե. *3.* ոչ ոչ. *4.* գ ոչ ոչ. գ ոչ ոչ ոչ. *5.* ոչ ոչ ոչ. *6.* գ ոչ ոչ ոչ. *7.* գ ոչ ոչ. ոչ ոչ ոչ ոչ. *8.* ոչ ոչ. ֆ ոչ ոչ ոչ ոչ.

Cogliérsela, *s'en aller.* ի բաց գնալ. կիձել. գ ոչ ոչ.

Coglionáre, *va.* railler, se moquer de qn. խաղ. ծաղր առնել. պղպեղել. կ ոչ ոչ. Հանդերձ ինդրկ.

Coglionatóre, *sm.* moqueur, railleur, m. պղպեղող. Հանդերձ ինդրկ. գ ոչ ոչ ոչ ոչ.

Coglionatúra, *sf.* raillerie, f. խաղ. ծաղր. պղպեղանք. Հանդերձ ինդրկ. գ ոչ ոչ ոչ. գ ոչ ոչ.

Coglioncéllo, *sm.* petit sot, m. անմիտ. ապուշ. Հանդերձ.

Cogliône, *sm.* testicules, m. pl. *2.* sot, stupide. երկուորեակ. *2.* ապուշ. Ցոյտ. *3.* գեղեն.

Coglioneria, *sf.* sottise, f. bagatelle, f. անմտութիւն. ապուշութիւն. *2.* մանուք. Հանդերձ գեղեն. *3.* ոչ ոչ. գ ոչ ոչ.

Coglitóre, *sm.* cueilleur, m. քաղող. կիձող. գ ոչ ոչ ոչ. ֆ ոչ ոչ ոչ.

Cognáta, *sf.* belle-sœur, f. բեկն. քոյր կնոջ. *2.* տալ. քոյր առն. *3.* Նոյ. կին եղբօրի. *4.* Ներ. կանայք եղբայց եղբայրց. գ ոչ ոչ. *2.* կ ոչ ոչ ոչ. *3.* կ ոչ ոչ. գ ոչ ոչ ոչ ոչ ոչ. *4.* կ ոչ ոչ.

Cognáto, *sm.* beau-frère, m. *5.* allié, e. ապրդ. եղբայր առն. *2.* առեր. ուսար առեր. * առերձագ. *3.* քեռորդ. *4.* քեռնոյ ապր. * բեռնոյր. * բեռնեկոյ. *5.* Հիասի. գ ոչ. *3.* ինդ ոչ. *4.* գ ոչ ոչ. *5.* ինդ ոչ. գ ոչ ոչ.

Cognazióne, *sf.* parenté, f. Հիասութիւն. ազգականութիւն. ինդ ոչ ոչ.

Cognitóre, *sm.* rapporteur, m. որ յանդիման առնէ գործոյ· զաշնէ ի ներքոյ ի ոտին։

Cogniziónella, *sf.* connaissance légère, f. սակաւ. ինչ տեղեկութիւն. ա. գիտութիւն։

Cogniziône, *sf.* connaissance, f. ծանօթութիւն· տեղեկութիւն· գիտութիւն· գիտութիւն· խոսիլ· ընդհանրական· գիտութիւն։

Cognôme, *sm.* surnom, nom de famille. m. յորջորջանք· անուն յորջորջանաց· * յանունս· լսելոց· լսելով։

Cognominâre, *va.* surnommer. յորջորջել· լսելով· ա. ընծայել։

Cognóscere, *va.* connaître. ճանաչել· ընդունել։

Coincidênte, *a.* coïncident, e. անկեալ ի վերայ միմեանց· գիտելիք· գիտելութիւն։

Coincidenza, *sf.* coïncidence, f. անկանելն ի վերայ միմեանց· պատահումն երկուց իրաց։

Coincidere, *va.* coïncider. անկանել ի վերայ միմեանց· ծանօթել զմիմեանս· պատահել երկուց իրաց· գիտելիք գիտելութիւն։

Cóito, *sm.* coït, m. խառնակութիւն. ցիւն· կնկին։

Coitóso, *a.* pensif, ve, rêveur, se. հոգած· մտածող· բազմահոգ· տիւ ի կռնկին։

Cojáccio, *sm.* mauvais cuir, m. մորի յոռի· ցիւն· պատ։

Cojájo, *sm.* tanneur, m. 2. vendeur de cuir, m. խաղալիքող· 2· վաճառող մորիոյ· պատրաստող· (խողոպ)· 2· պատրիկ։

Cojáme, *sm.* cuir, m. մորի· մուշկ· պատրիկ· լեզու։

Cojáro, *sm.* tanneur, m. 2. vendeur de cuir, m. խաղալիքող· 2· վաճառող մորիոյ· պատրաստող· 2· պատրիկ։

Col, *n.* Con.

Colà, *ar. là.* 2. environ, vers. անդ· անդէն· ի նմին ժամուոյ· 2· մօտ· առ· օրօք· ա օրուան· ըստ· 2· ի ժամանակ ըստ։

Cóla, *sf.* couloir, m. chausse à couler le vin, f. կաղալ գործի քաղցեայ· պիտանի պէտք։

Colaggiù, *l'ar. là-bas.* անդէն ի խոնարհ։

Colaggiùso, *l'adv.* bas. ներքոյ· ներքեւ։

Colamênto, *sm.* écoulement, m. հեղելն· պարզելն· ա. պղտորելն։

Colâre, *va.* écouler. 2. fondre, jeter en moule. 3. dissiper. ծորելոյ զանելն· քաղել· պարզել· 2· ձուլել· 3· վաճառել· ոչընչացնել· պիտանի ընել զիրերս· 2· պատրաստել· 3· խոտ ելնիլ։

— *va.* couler. ծորել· հանել· ոչխոտ· գոհ լինել։

Colassù, *l'ar. là-haut.* ի վեր· ի վեր անդր։

Colassúso, ներքոյ· խոնարհ։

Colatójo, *sm.* passoire, f. filtre, m. գործի պարզելոյ· պարզարան· * քաղց· ոչընչել· ոչեղեն· ոչեղելն։

Colazióne, *sf.* déjeûné, m. առաւօտեան ճաշ· ճաշել· ա. ընել։

Colcâre, *va.* coucher. ընկղմանեցուցանել· խոնարհեցնել·

— *va.* coucher. ընկղմանել· խոնարհ·

Colèi, *pr.* celle, celle-là. նա· այն կին· ա· ե ետ։

Colêra morbus, *sm.* cholera - morbus, m. մահացուցիչ· ելնէտ· ըզեր· ընդհանրական։

Cólere, *va.* honorer, révérer, respecter. պատուել· ակնածել· խելամ լինել։

Colezióne, *sf.* déjeûne, le déjeûner, m. 2. collation, f. առաւօտեան ճաշ· * նախաճաշիկ· 2· առաւօտի ընթրիք· * ախրան· * նախընթրիկ· ճաշել ընթր· ճաշելընթր· 2· ախլուր ճաշել· ընթրելընթր։

Colibêto, *sm.* historiette, f. հանճառա պատմութիւն· ելքաս գեհենք։

Colibri, *sm.* colibri, m. արագիրասս· պէս նրբ թռչնոյ ճառ։ գիրուկ ընճռուկ։

Cólica, *sf.* colique, f. խիմք· ոտնիլ։

Cólla, *sf.* colle, f. սոսինձ· խոխթել·

Collacrimâre, *va.* pleurer avec un autre. լալ ի միասին· պէս ուլտնել·

Collâna, *sf.* collier, m. մանեակ· քայտ· քայտամանեակ· ներտանջել։

Collâre, *va.* donner la question. 2. descendre qc. avec une corde. 3. lever, tirer en haut, élever. ասանիլ· խոյտանիլ· 2· խալգայտանել· իջուցանել զպարանոս· 3· ձգել ի վեր· ելցնիմեն ելիրեա· 2· ել ելնի եռանիրեա· ոտքերնոյ· 3· ելեռոտը ընտանի։

Collâre, *sm.* collier, m. 2. collet, m. ամուր· փոկ· 2· կապ պարանոցի· հոգեր· ռոտա· 2· պրոտ· պոտը։

Collarettâjo, *sm.* faiseur de colliets, m. գործիչ կապից պարանոցի· պրոտ պոտը եռանի։

Collarino, *sm.* petit collet, m. փոքր օձիք· ոչընչեր եռանի։

Collarsi, *vp.* descendre avec une corde. իջնել· պարանոս ի ներ ելնի ընտանի։

Collâta, *sf.* coup sur le cou, m. ապտակ ի ծնօտաղին· եռանի լսոտը։

Collaterale, *sm.* collatéral, parent, e. 2. commissaire de guerre. 3. greffier d' un juge. ազգական· մերձաւոր· 2· գործակալ պատերազմին· որ բաշխէ զմուսկ զօրուն· 3· փոխանակ գատաւորի· եռանի· ոչընչեր· 2· ոտքերնի եռանիրեա վերեն· 3· հոսիլ վերինէն·

— a. voisin, e, qui est à côté. մերձաւոր· ազգակից կողմից· ծոնիկ· եռանիրեա·

Collatóre, *sm.* collateur, m. բաշխիչ ելիլ· զեկավան հասիլ· վերեն ինեալ եռանի·

Collattâneo, *sm.* frère de lait, m. գոյնկոր· գի· * համձիրակ· հեղձիր·

Collaudâre, *va.* louer. գովել· եռչոեր· գիտ գոհ լինիլ·

Collazionâre, *va.* collationner. համեմատել զգիրս ընդ բան օրինակին· նրբ եռանիրեա· ոչընչերին ոչ· եռանիրեա իլե եռանիրեա լինիլ·

Collazióne, *sf.* conférence, f. 2. comparaison, f. 3. collation, f. բանակցութիւն· 2· համեմատութիւն· 3· համեմատութիւն գիրս ընդ բան օրինակին· 4· խրատու ինեալն բաշխելոյ զեկավեզական հասս· եռանիրեա· 2· ինեալեռոտն· 3· պէս եռանիրեա ոչընչերին ոչ· եռանիրեա իլե եռանիրեա· 4· վերեն ինեալ եռանի գեհենք լինիլ· 4· վերեն ինեալ եռանի գեհենքոտը·

Côlle, *sm.* colline, f. coteau, m. բլուր· լեռ· նակ· ծնեիր· գոյզբ·

Collêga, *sm.* collegue, m. ընկեր· գործակից· ելբէտ· ոչեղեն· եռանիրեա· գեհենքոտը·

— *sf.* confédération, f. գաշնաւորութիւն· գիտ գեհենք·

Collegaménto, *sm.* *liaison*, *union*, f. կապ· միաբանք֊ություն· գոր· պերլեւոն· 2· միություն·

Collegánza, *sf.* *confédération*, *alliance*, f. դաշնաւորություն· ուխտ միաբանք֊ություն· 2· պատ֊ուական կապ·

Collegáre, *va.* *lier*, *unir*. կապել· միաբանել· գործակից պերլեւոնել· 2· միացնել·

Collegarsi, *vp.* *s'allier*, *faire ligue*. միաբանել· դաշինք կռել· ուխտ հաստատել· 2· միաբանել· 3· ընկերանալ·

Collegáto, *sm.* *allié*, *confédéré*, m. միաբան· դաշնաւոր· 2· ուխտակից· 3· ընկեր·

Collegazióne, *sf.* *liaison*, f. 2. *confédération*, f. կապ· միաբանք֊ություն· 2· դաշնաւորություն· գոր· պերլեւոն· 2· 2· գործակցություն·

Collegiáre, *vn.* *décider en consultation*. խորհուրդ ի մէջ առնուլ· աւշխատիլ· մեթոդ հաստատել ի խորհրդեան· գործադրել ի գործ· գործադրել· 2· 3· 4· 5· 6· 7· 8· 9· 10· 11· 12· 13· 14· 15· 16· 17· 18· 19· 20· 21· 22· 23· 24· 25· 26· 27· 28· 29· 30· 31· 32· 33· 34· 35· 36· 37· 38· 39· 40· 41· 42· 43· 44· 45· 46· 47· 48· 49· 50· 51· 52· 53· 54· 55· 56· 57· 58· 59· 60· 61· 62· 63· 64· 65· 66· 67· 68· 69· 70· 71· 72· 73· 74· 75· 76· 77· 78· 79· 80· 81· 82· 83· 84· 85· 86· 87· 88· 89· 90· 91· 92· 93· 94· 95· 96· 97· 98· 99· 100· 101· 102· 103· 104· 105· 106· 107· 108· 109· 110· 111· 112· 113· 114· 115· 116· 117· 118· 119· 120· 121· 122· 123· 124· 125· 126· 127· 128· 129· 130· 131· 132· 133· 134· 135· 136· 137· 138· 139· 140· 141· 142· 143· 144· 145· 146· 147· 148· 149· 150· 151· 152· 153· 154· 155· 156· 157· 158· 159· 160· 161· 162· 163· 164· 165· 166· 167· 168· 169· 170· 171· 172· 173· 174· 175· 176· 177· 178· 179· 180· 181· 182· 183· 184· 185· 186· 187· 188· 189· 190· 191· 192· 193· 194· 195· 196· 197· 198· 199· 200· 201· 202· 203· 204· 205· 206· 207· 208· 209· 210· 211· 212· 213· 214· 215· 216· 217· 218· 219· 220· 221· 222· 223· 224· 225· 226· 227· 228· 229· 230· 231· 232· 233· 234· 235· 236· 237· 238· 239· 240· 241· 242· 243· 244· 245· 246· 247· 248· 249· 250· 251· 252· 253· 254· 255· 256· 257· 258· 259· 260· 261· 262· 263· 264· 265· 266· 267· 268· 269· 270· 271· 272· 273· 274· 275· 276· 277· 278· 279· 280· 281· 282· 283· 284· 285· 286· 287· 288· 289· 290· 291· 292· 293· 294· 295· 296· 297· 298· 299· 300· 301· 302· 303· 304· 305· 306· 307· 308· 309· 310· 311· 312· 313· 314· 315· 316· 317· 318· 319· 320· 321· 322· 323· 324· 325· 326· 327· 328· 329· 330· 331· 332· 333· 334· 335· 336· 337· 338· 339· 340· 341· 342· 343· 344· 345· 346· 347· 348· 349· 350· 351· 352· 353· 354· 355· 356· 357· 358· 359· 360· 361· 362· 363· 364· 365· 366· 367· 368· 369· 370· 371· 372· 373· 374· 375· 376· 377· 378· 379· 380· 381· 382· 383· 384· 385· 386· 387· 388· 389· 390· 391· 392· 393· 394· 395· 396· 397· 398· 399· 400· 401· 402· 403· 404· 405· 406· 407· 408· 409· 410· 411· 412· 413· 414· 415· 416· 417· 418· 419· 420· 421· 422· 423· 424· 425· 426· 427· 428· 429· 430· 431· 432· 433· 434· 435· 436· 437· 438· 439· 440· 441· 442· 443· 444· 445· 446· 447· 448· 449· 450· 451· 452· 453· 454· 455· 456· 457· 458· 459· 460· 461· 462· 463· 464· 465· 466· 467· 468· 469· 470· 471· 472· 473· 474· 475· 476· 477· 478· 479· 480· 481· 482· 483· 484· 485· 486· 487· 488· 489· 490· 491· 492· 493· 494· 495· 496· 497· 498· 499· 500· 501· 502· 503· 504· 505· 506· 507· 508· 509· 510· 511· 512· 513· 514· 515· 516· 517· 518· 519· 520· 521· 522· 523· 524· 525· 526· 527· 528· 529· 530· 531· 532· 533· 534· 535· 536· 537· 538· 539· 540· 541· 542· 543· 544· 545· 546· 547· 548· 549· 550· 551· 552· 553· 554· 555· 556· 557· 558· 559· 560· 561· 562· 563· 564· 565· 566· 567· 568· 569· 570· 571· 572· 573· 574· 575· 576· 577· 578· 579· 580· 581· 582· 583· 584· 585· 586· 587· 588· 589· 590· 591· 592· 593· 594· 595· 596· 597· 598· 599· 600· 601· 602· 603· 604· 605· 606· 607· 608· 609· 610· 611· 612· 613· 614· 615· 616· 617· 618· 619· 620· 621· 622· 623· 624· 625· 626· 627· 628· 629· 630· 631· 632· 633· 634· 635· 636· 637· 638· 639· 640· 641· 642· 643· 644· 645· 646· 647· 648· 649· 650· 651· 652· 653· 654· 655· 656· 657· 658· 659· 660· 661· 662· 663· 664· 665· 666· 667· 668· 669· 670· 671· 672· 673· 674· 675· 676· 677· 678· 679· 680· 681· 682· 683· 684· 685· 686· 687· 688· 689· 690· 691· 692· 693· 694· 695· 696· 697· 698· 699· 700· 701· 702· 703· 704· 705· 706· 707· 708· 709· 710· 711· 712· 713· 714· 715· 716· 717· 718· 719· 720· 721· 722· 723· 724· 725· 726· 727· 728· 729· 730· 731· 732· 733· 734· 735· 736· 737· 738· 739· 740· 741· 742· 743· 744· 745· 746· 747· 748· 749· 750· 751· 752· 753· 754· 755· 756· 757· 758· 759· 760· 761· 762· 763· 764· 765· 766· 767· 768· 769· 770· 771· 772· 773· 774· 775· 776· 777· 778· 779· 780· 781· 782· 783· 784· 785· 786· 787· 788· 789· 790· 791· 792· 793· 794· 795· 796· 797· 798· 799· 800· 801· 802· 803· 804· 805· 806· 807· 808· 809· 810· 811· 812· 813· 814· 815· 816· 817· 818· 819· 820· 821· 822· 823· 824· 825· 826· 827· 828· 829· 830· 831· 832· 833· 834· 835· 836· 837· 838· 839· 840· 841· 842· 843· 844· 845· 846· 847· 848· 849· 850· 851· 852· 853· 854· 855· 856· 857· 858· 859· 860· 861· 862· 863· 864· 865· 866· 867· 868· 869· 870· 871· 872· 873· 874· 875· 876· 877· 878· 879· 880· 881· 882· 883· 884· 885· 886· 887· 888· 889· 890· 891· 892· 893· 894· 895· 896· 897· 898· 899· 900· 901· 902· 903· 904· 905· 906· 907· 908· 909· 910· 911· 912· 913· 914· 915· 916· 917· 918· 919· 920· 921· 922· 923· 924· 925· 926· 927· 928· 929· 930· 931· 932· 933· 934· 935· 936· 937· 938· 939· 940· 941· 942· 943· 944· 945· 946· 947· 948· 949· 950· 951· 952· 953· 954· 955· 956· 957· 958· 959· 960· 961· 962· 963· 964· 965· 966· 967· 968· 969· 970· 971· 972· 973· 974· 975· 976· 977· 978· 979· 980· 981· 982· 983· 984· 985· 986· 987· 988· 989· 990· 991· 992· 993· 994· 995· 996· 997· 998· 999· 1000·

II — de' cardinali, *le sacré collége*. ժողով ծիրանակիր վարդապետաց· սուրբ ժողով· ծերակուտ· ծիսակարգ·

Collepoláre, *va.* *tressaillir de joie*. 2. *joindre*, *réunir*. 3. *dérober*. խայտալ· 2· միաբերել· 3· գողանալ· սեղմնաբեռնել· 2· պերլեւոնել· պէտ կիներ· 3· լուծանել·

Collera, *sf.* *bile*, f. 2. *colère*, f. մաղձ· 2· բարկութիւն· սրտմտութիւն· զայրացք· 2· 3· 4· 5· 6· 7· 8· 9· 10· 11· 12· 13· 14· 15· 16· 17· 18· 19· 20· 21· 22· 23· 24· 25· 26· 27· 28· 29· 30· 31· 32· 33· 34· 35· 36· 37· 38· 39· 40· 41· 42· 43· 44· 45· 46· 47· 48· 49· 50· 51· 52· 53· 54· 55· 56· 57· 58· 59· 60· 61· 62· 63· 64· 65· 66· 67· 68· 69· 70· 71· 72· 73· 74· 75· 76· 77· 78· 79· 80· 81· 82· 83· 84· 85· 86· 87· 88· 89· 90· 91· 92· 93· 94· 95· 96· 97· 98· 99· 100· 101· 102· 103· 104· 105· 106· 107· 108· 109· 110· 111· 112· 113· 114· 115· 116· 117· 118· 119· 120· 121· 122· 123· 124· 125· 126· 127· 128· 129· 130· 131· 132· 133· 134· 135· 136· 137· 138· 139· 140· 141· 142· 143· 144· 145· 146· 147· 148· 149· 150· 151· 152· 153· 154· 155· 156· 157· 158· 159· 160· 161· 162· 163· 164· 165· 166· 167· 168· 169· 170· 171· 172· 173· 174· 175· 176· 177· 178· 179· 180· 181· 182· 183· 184· 185· 186· 187· 188· 189· 190· 191· 192· 193· 194· 195· 196· 197· 198· 199· 200· 201· 202· 203· 204· 205· 206· 207· 208· 209· 210· 211· 212· 213· 214· 215· 216· 217· 218· 219· 220· 221· 222· 223· 224· 225· 226· 227· 228· 229· 230· 231· 232· 233· 234· 235· 236· 237· 238· 239· 240· 241· 242· 243· 244· 245· 246· 247· 248· 249· 250· 251· 252· 253· 254· 255· 256· 257· 258· 259· 260· 261· 262· 263· 264· 265· 266· 267· 268· 269· 270· 271· 272· 273· 274· 275· 276· 277· 278· 279· 280· 281· 282· 283· 284· 285· 286· 287· 288· 289· 290· 291· 292· 293· 294· 295· 296· 297· 298· 299· 300· 301· 302· 303· 304· 305· 306· 307· 308· 309· 310· 311· 312· 313· 314· 315· 316· 317· 318· 319· 320· 321· 322· 323· 324· 325· 326· 327· 328· 329· 330· 331· 332· 333· 334· 335· 336· 337· 338· 339· 340· 341· 342· 343· 344· 345· 346· 347· 348· 349· 350· 351· 352· 353· 354· 355· 356· 357· 358· 359· 360· 361· 362· 363· 364· 365· 366· 367· 368· 369· 370· 371· 372· 373· 374· 375· 376· 377· 378· 379· 380· 381· 382· 383· 384· 385· 386· 387· 388· 389· 390· 391· 392· 393· 394· 395· 396· 397· 398· 399· 400· 401· 402· 403· 404· 405· 406· 407· 408· 409· 410· 411· 412· 413· 414· 415· 416· 417· 418· 419· 420· 421· 422· 423· 424· 425· 426· 427· 428· 429· 430· 431· 432· 433· 434· 435· 436· 437· 438· 439· 440· 441· 442· 443· 444· 445· 446· 447· 448· 449· 450· 451· 452· 453· 454· 455· 456· 457· 458· 459· 460· 461· 462· 463· 464· 465· 466· 467· 468· 469· 470· 471· 472· 473· 474· 475· 476· 477· 478· 479· 480· 481· 482· 483· 484· 485· 486· 487· 488· 489· 490· 491· 492· 493· 494· 495· 496· 497· 498· 499· 500· 501· 502· 503· 504· 505· 506· 507· 508· 509· 510· 511· 512· 513· 514· 515· 516· 517· 518· 519· 520· 521· 522· 523· 524· 525· 526· 527· 528· 529· 530· 531· 532· 533· 534· 535· 536· 537· 538· 539· 540· 541· 542· 543· 544· 545· 546· 547· 548· 549· 550· 551· 552· 553· 554· 555· 556· 557· 558· 559· 560· 561· 562· 563· 564· 565· 566· 567· 568· 569· 570· 571· 572· 573· 574· 575· 576· 577· 578· 579· 580· 581· 582· 583· 584· 585· 586· 587· 588· 589· 590· 591· 592· 593· 594· 595· 596· 597· 598· 599· 600· 601· 602· 603· 604· 605· 606· 607· 608· 609· 610· 611· 612· 613· 614· 615· 616· 617· 618· 619· 620· 621· 622· 623· 624· 625· 626· 627· 628· 629· 630· 631· 632· 633· 634· 635· 636· 637· 638· 639· 640· 641· 642· 643· 644· 645· 646· 647· 648· 649· 650· 651· 652· 653· 654· 655· 656· 657· 658· 659· 660· 661· 662· 663· 664· 665· 666· 667· 668· 669· 670· 671· 672· 673· 674· 675· 676· 677· 678· 679· 680· 681· 682· 683· 684· 685· 686· 687· 688· 689· 690· 691· 692· 693· 694· 695· 696· 697· 698· 699· 700· 701· 702· 703· 704· 705· 706· 707· 708· 709· 710· 711· 712· 713· 714· 715· 716· 717· 718· 719· 720· 721· 722· 723· 724· 725· 726· 727· 728· 729· 730· 731· 732· 733· 734· 735· 736· 737· 738· 739· 740· 741· 742· 743· 744· 745· 746· 747· 748· 749· 750· 751· 752· 753· 754· 755· 756· 757· 758· 759· 760· 761· 762· 763· 764· 765· 766· 767· 768· 769· 770· 771· 772· 773· 774· 775· 776· 777· 778· 779· 780· 781· 782· 783· 784· 785· 786· 787· 788· 789· 790· 791· 792· 793· 794· 795· 796· 797· 798· 799· 800· 801· 802· 803· 804· 805· 806· 807· 808· 809· 810· 811· 812· 813· 814· 815· 816· 817· 818· 819· 820· 821· 822· 823· 824· 825· 826· 827· 828· 829· 830· 831· 832· 833· 834· 835· 836· 837· 838· 839· 840· 841· 842· 843· 844· 845· 846· 847· 848· 849· 850· 851· 852· 853· 854· 855· 856· 857· 858· 859· 860· 861· 862· 863· 864· 865· 866· 867· 868· 869· 870· 871· 872· 873· 874· 875· 876· 877· 878· 879· 880· 881· 882· 883· 884· 885· 886· 887· 888· 889· 890· 891· 892· 893· 894· 895· 896· 897· 898· 899· 900· 901· 902· 903· 904· 905· 906· 907· 908· 909· 910· 911· 912· 913· 914· 915· 916· 917· 918· 919· 920· 921· 922· 923· 924· 925· 926· 927· 928· 929· 930· 931· 932· 933· 934· 935· 936· 937· 938· 939· 940· 941· 942· 943· 944· 945· 946· 947· 948· 949· 950· 951· 952· 953· 954· 955· 956· 957· 958· 959· 960· 961· 962· 963· 964· 965· 966· 967· 968· 969· 970· 971· 972· 973· 974· 975· 976· 977· 978· 979· 980· 981· 982· 983· 984· 985· 986· 987· 988· 989· 990· 991· 992· 993· 994· 995· 996· 997· 998· 999· 1000·

Collerícamente, *av.* *en colère*. ի բարկութիւնս· մեծաց յասմամբ· զայրագին· եռանէ իւր· եռալ իւր· զայրանալ·

Collérico,) a, *a.* *bilieux*, *se*. մաղձական·

Collerôso,) 2· բարկասիրտ· յանկաո· եռանէ· զայրանոտ·

Collétta, *sf.* *ramas*, m. 2. *collecte*, f. գումարութիւն· 2· հարկ· 3· ապրիք յատուկ քան զիրսն ի պատարագի· ֆիճառա· 2· վերին· 3· լքին·ուրուա· տէր տուռ·

Collettivamente, *av.* *collectivement*. միաշունչ· ֆիճառակ·

Collettivo, a, *a.* *collectif*, *ve*. գումարութեան· * հաւաքական· (լեզ·) ճակ·

Colléto, *sm.* dim. *coteau*, m. *colline*, f. 2. *gorgerette*, *collerette*, f. բլուր· լեռնակ· 2· կապ պարանոցի կանանց· պարեզօտի· ի բերելիս· 2· ծոբերաբեր պարեզօտ պարեզօտ·

Collettóre, *sm.* *collecteur*, m. հարկահան· հարկապահանձիչ· տեղեկագիր· խորհրդ· հաւաքող· ի հանելիս·

Collettoría, *sf.* *charge de collecteur*, f. 2. *levée de deniers*, f. *impôt*, m. պարտաւորի հարկահանի· 2· հարկ· խորհրդելու· ի հանելիս· 2· վերին·

Collezióne, *sf.* *collecte*, f. *impôt*, m. 2. *union*, f. *amas*, *assemblage*, m. հարկ· ասուբ· բան· 2· ժողով· գումարութիւն· վերին· 2· պերլեւոն· ֆիճառ·

Collibéto, *sm.* *recueil*, m. քաղուածոյք· ֆիճառա·

Collicársi, *vp.* *se coucher*. ընկղմանել· խոնհալ·

Collicino, *sm.* *petit cou*, m. պարանոց փոքր· ոսկրաւոր պրաւ·

Collidere, *vn.* *froisser*, *choquer*, *heurter*. բախել· ընդհարմանել· ոսկրաւոր· պռնկաւորել·

Colligiáno, *sm.* *montagnard*, m. լեռնակաց· լեռնցին· պաշտաւոր· պաշտաւոր·

Collimáre, *vn.* *viser*, *pointer*. ուղղել ի նպատակն· նշան ածել·

Collina, *sf.* *colline*, f. բլուր· գաշտանդ· ինքեր· պաշտ·

Colliquáre, *va.* *dissoudre*, *fondre*. հալել· լուծանել· եռալիմք·

Collírio, *sm.* *collyre*, m. ծարրաբար· ինքեր· եռ· ինչ ինչ ինքեր· ինքեր ինքեր· ինքեր· ինչ·

Collisióne, *sf.* *collision*, f. *choc de deux corps*, m. բախիւն· ընդհարմանելիք· ոսկրաւոր·

Collitigánte, a. (*partie*) *adverse*. հակառակ կողմ· ընդդիմակաց· խոսիր·

Cóllo, *sm.* *cou*, *col*, m. պարանոց· փող· վիզ· պռնկաւոր· պրաւ· պրաւ·

Colocamento, *sm.* *action de placer*, f. *arrangement*, m. գնահատիւն· գնելիս· եռալ ինչ ինքեր·

Colocáre, *va.* *placer*, *arranger*. գնահատել· գնել· հաստատել· կարգել· եռալ ինչ ինքեր· ծոնել· ինչ ինքեր·

— in matrimonio, *donner en mariage*, *marier*. ամուսնացուցանել· եռալ ինչ ինքեր·

— denaro a frutto, *placer de l'argent à intérêt*. վաշխով· ի գործս տալ գաղտնիս· ինչ ինքեր· ոսկրաւոր վերին·

Colocársi, *vp.* *s'arranger*. գնահատել· կարգել· եռալ ինչ ինքեր·

Collocazione, *sf.* *emplacement*, m. գնահատիւն· եռալ ինչ ինքեր·

Collocuzióne, *sf.* *entretien*, m. *entrevue*, f. բանակցութիւն· խոսք· բանք· ոսկրաւոր· պետ·

Colóquio, *sm.* *pourparler*, *entretien*, m. բանակցութիւն· բանք· խոսք· պռնկաւոր· պաշտաւոր·

Cólora, *sf.* *colère*, f. բարկութիւն· եռալ·

Colotórto, *sm.* *hypocrite*, *tartufe*, m. կեղծաւոր· կեղծաւորութեամբ բարեպաշտութեան· պռնկաւոր· ոսկրաւոր·

Colludere, *va.* *faire une collusion*. գաղտ միաբանել· ինչ ինքեր ինքեր·

Colusióne, *sf.* *collusion*, f. գաղտնի միաբանութիւն ի վնաս այլոց· ինչ ինքեր·

Usar —, *prévariquer*. ծնունդել· հակառակ իրաւանց գործել· հոգիս ևս պրաւ հաստատիչ ինքեր·

Colusivamente, *av.* *collusoirement*. գաղտնի միաբանութեամբ· ինչ ինքեր·

Collusivo, a, *a.* *collusoire*. գաղտնի միաբանութեան· ինչ ինքեր·

Collúvie, *sf. multitude, foule*, f. բազմութիւն. խուռն. ամբոխ. խուճ. ղուշաղուբէ.

Colmare, *va. combler, remplir*, g. լցուցանել. լի առնել. 2. լեռել բարեաց, ընդհանր. ներեցնել. ողորմել. ողորմ լինել. 2. նուիրել. ներել ի ողորմութիւն — *vn. déborder*. գերազն. չորրել. խուճիլ. ղեղնիլ.

Colmatúra, *sf. comble*, m. ի՞ ամբարձումն մանր. ողորմելիս. նուիրէ դրէ.

Colmétto, a, *a. un peu relevé*, e. փոքր մի գիրեղ արդ. բարձր. ալր ող ողորմելի. փոքրիկ.

Colmo, *sm. comble, faîte*, m. կատար. գագաթն. ծայր. ծագ. 2. բարձրութիւն. ներեց. 3. նուիրելիս.

— a, a. *rempli*, e. լի. ի՞ ամբարձումն. զեղուն. ողորմ. ներեցեալ. խուճ. ողորմելիս.

Cólo, *sm. crible*, van, m. մանր. խոլոր.

Colofónia, *sf. colophane*, f. ղոյղ եղեւնոյ. լաւ ոսկերաչ.

Colómba, *sf. colombe*, f. *pigeon*, m. աղաւնի. եղ աղաւնի. կեսվերջին.

Colombáccio, *sm. biset*, m. *ramereau*, m. ահագոյաւէր հասիսլ. ծոյս ներեցին.

Colombája, *sf. colombier, pigeonnier*, m. տուն աղաւնոյ. ՝ աղաւնատուն. կեսվերջին.

Colombélla, *sf. pigeon ramier*, m. 2. *jeune colombe*, f. հասիսլ. 2. աղաւնակ. ներ. դան կեսվերջին. ներեցին. 2. կեսվերջին խուճ ողորմ. ողորմ կեսվերջին.

Colombina, *sf. fiente de pigeon*, f. աղբ աղաւնոյ. կեսվերջին ծերոյ.

Colombo, *sm. colombe, f. pigeon*, m. աղաւնի. վարուժան. կեսվերջին. հասիսլ. ողորմ. ներ. վերջին.

— salvático, *ramier, pigeon ramier*, m. հասիսլ. վարրի աղաւնի. ներեցան. խոլոր կեսվերջին. ներեցին.

Pesce —, *pastenague*, f. ձրիգան. ձուկն ինչ. կեսվերջին գողերէ.

Colónia, *sf. colonie*, f. գաղթականք. գաղթականութիւն. հասանան. գերելեալ. ներ. վերջէ. ներեցին. ալրոր ողորմ ներեցին ներեցին.

Coloniale, *a. colonial*, e. գաղթականաց. գերելեալ ներեցին.

Colónna, *sf. colonne*, f. 4. *appui, soutien*, m. սիւն. 2. էջ. 3. գունդ զորուց. 4. մկրճ. ձեղուն. 5. ի՞ ամբարձ. ապահէն. ձուկն ներեցին. ալրեր. գերեցին. ողոմ. 2. ողորմ գերելեալ. 3. գերելեալ. 4. ալրոր. 5. ողորմ.

Dar —, *protéger, favoriser*. զօրաւիցն. ի՞ ամբարձ լինել. ալրոր ողորմ. ողորմ ներեցին.

Colonnáta, *sf.* colonnade, f. սիւներ. կարգ

Colonnáto, *sm.* ածանց. ալրեր ալրեր ողորմ. ղողորմ.

Colonnéllo, *sm. pilier*, m. 2. *colonel*, m. սիւն փայրիկ. սիւնակ. 2. հազարապետ զօրաց. ալրեր ներեցին. 2. ալրոր գերելեալ.

Colonnino, *sm. petite colonne*, f. սիւն փոքրիկ. սիւնակ. ալրեր ներեցին.

Colono, *sm. colon, habitant d'une colonie*, m. 2. *laboureur*, m. վարաւական. վաստակաւոր. 3. մշակ. երկրագործ. ալրոր ողորմ ներեցին ներեցին խոլոր. ողորմ. 2. ներեցին. ողորմ.

Coloraccio, *sm. mauvaise couleur*, f. չար գոյն. ներեցին ողորմ.

Coloramento, *sm. teinture*, f. ներկանիւթ. գոյն. երանգ. գոյնալոյս. ողորմ.

Colorare, *va. colorer, teindre*, 2. *pallier*. ներկանել. գունել. 2. գունաւորել. առաւ. գաւոսել. գոյնալոյս. ողորմ. ողորմելիս. ողորմ վերջին. 2. գոյնալոյս. ներեցին. գոյնալոյս. ողորմ. ողորմ.

Colorato, *av. sous un prétexte*. պատճառաւոր. առաւ գաւոսելոյ. ի՞ ողորմ ներեցին.

Coloriziône, *sf. peinture*, f. 2. *déguisement*, m. *voile*, f. գունելն. ներկանելն. գոյն. ներկուած. 2. գունաւորելն. պատրուակ. գոյնալոյս. գոյնալոյս. ողորմ. ողորմ.

Colóre, *sm. couleur*, f. 3. *ornement ou fleurs de l'eloquence*. գոյն. երանգ. ներկուած. 2. պատրուակ. կեղծաւորութիւն. պատճառանաց. 3. պատճառներ. գարդ. բանիկ. ողորմ. 2. գերելեալ. ողորմելիս. 3. ողորմ ողորմելիս. ողորմելիս.

Dar —, *avoir honte*. յամօթի լինել. գամօթի ղարկանել. ողորմ ողորմ. ողորմ ողորմ. ողորմ ողորմ.

Coloretto, *sm. couleur légère*, f. գոյն ինչ. ողորմ.

Colorire, *va. colorier, colorer, teindre*. 2. *pallier, cacher*. գունել. ներկանել. 2. գունաւորել. պատրուակել. գոյնալոյս. գոյնալոյս. ողորմ. ողորմ. 2. ողորմ. գոյնալոյս. ներեցին.

Colorista, *sm. enlumineur, coloriste*, m. ներկող. գծող գունոց. ողորմ ողորմ. ողորմ. ողորմ.

Colorito, *sm. le colorix, m. l'harmonie du coloris*, f. գոյն. գաւոսած գունոց. ողորմ. ողորմ ողորմ. ողորմ.

— del volto, *le teint*. գոյն երեսաց. տեսիլ. ողորմ. ողորմ. ողորմ.

Coloritóre, *sm. peintre*, m. ներկիչ. ողորմ.

Colossále, *a. colossal*, e. անարի. ի՞ ողորմ.

Colósso, *sm. colosse*, m. գերագոյն. գերագոյն անարի. ողորմ ողորմ. ողորմ ողորմ.

Colpa, *sf. faute, erreur*, f. *crime*, m. յանցանք. յանցաւոր. ի՞ գործ. ողորմ. ողորմ. ողորմ. ողորմ.

Rendersi, chiamarsi in —, *s'accuser*. ի՞ գործ. ողորմ. ողորմ. ողորմ. ողորմ.

Colpábile, *a. coupable*. յանցաւոր. ողորմ. ողորմ.

Colpabilmente, *av. criminellement*. յանցաւորապէս. իրբեւ. գյանցաւոր. ողորմ իւր. ողորմ. ողորմ.

Colpáre, *va. accuser, blâmer*. ամբաստանել. ի՞ գործ լինել. բիծ գործ. ողորմ. ողորմ. ողորմ ողորմ. ողորմ.

— *vn. pécher*. յանցանել. ի՞ գործել. ողորմ. ողորմ.

Colpeggiáre, *va. frapper, battre*. հարկանել. ողորմ. ողորմ.

Colpetto, *sm. coup léger*, m թեթեւ հարուած · խոշեր ապտակ ·

Colpevole, *a. coupable, criminel, le.* յանցաւոր · մեղաւոր · պատժապարտ · ապտակ · ապտակ · ոճրագործ · ոճրագործ · ոճրագործ

2. *ասպիան.* զօրապետութ. Երկ Երեկի. հա-
ջող. պետ Երեկ. Պետրոս Երեկ.

Comandáre, *va.* commander. 2. recommander. Հրամայել. Հրաման տալ. պատուիրել. 2. տիրել. իշխել. տնօրէն վարել. Երկ Երեկ. զօրավարութիւն Երեկոյ. Հրամայելոյ Երեկ. 2. Հնազանդ Երեկ. 3. Հնազանդ Երեկ. զօրավարել Երեկ.

Comandáta, *sf.* ordre du roi, m. Հրամանի թագաւորին. պատուիրք իշխանին. Հաւատացեալ Երկր. Երկր Հնազանդ. զօրավարութիւն.

Comandatívo, a, a. impératif, ve. Հրամայող. Երկ Երեկ.

Comandigia, *sf.* recommandation, f. յանձնարարութիւն. ոխերութիւն.

Comándo, *sm.* commandement, m. Հրամանի. պատուէր. 2. իշխանութիւն. Հրամանատարութիւն. Հարատութիւն. Երկր. 3. Հնազանդ. Հնազանդութիւն.

Comáre, *sf.* commère, f. 2. sage-femme, accoucheuse, f. մայր մկրատիհան. 2. մանկատու. Ծնուցիչ. ՝ ասղոցի ծնօղ. տես. 2. Երեկ.

— *vn.* tromper. խաբել. սխալեցնել.

Comato, a, a. chevelu, e. գեհատար. ասուած.

Comatóre, *sm.* trompeur, m. խաբեպաչ. խաբուսիկ. սխալեցնող.

Combaciaménto, *sm.* assemblage de deux ais, etc. bout à bout, etc. m. Երեկ. խառնելը ընդ միմեանս. տիր պերեկ Երեկոյ. լարելիս.

Combaciáre, *vn.*) s'entre-baiser. 2. se join-

Combaciársi, *vp.*) dre bout-à-bout. Համբուրել զմիմեանս. Համերայր տալ միմեանց. 2. յարել. Երկել. խառնել ընդ միմեանս. Հօգեպարել. 2. պիտիչել. տիր Երեկ. տիրելութիւն.

Combagiáre, va. assembler bout-à-bout. խառնել. Երկել. միաբանել. տիրելութիւն. տիրելութիւն.

Combattènte, a. combattant, e. մարտիկ. ճեղազիկ.

Combáttere, *vn.* être aux mains, se battre, combattre. յարձակել. կռուիլ. պատերազմել. մարտնչել. Հնազանդ Երեկ. ճեղ Երեկ. ճեղազնչել. տիրելութիւն. տալ Երեկ.

Combattiménto, *sm.* bataille, f. combat, m. մարտ. պատերազմ. կռիւ. ճեղ. տիրելութիւն. տալ.

Combattitóre, trice, *s.* guerrier, e. qui combat. մարտիկ. պատերազմող. ճեղազիկ.

Combiatáre, va. congédier, renvoyer. խոզալ. արձակել. ազատել. ի Հրամանէ ընկալ. Հրամայել. տալ Երեկոյ. Հալ Երեկոյ. Հղ Երեկոյ.

Combiáto, *sm.* congé, renvoi, m. Հրաման երեկոյի. թագուհութիւն. Հրամանելու. Հալ. Երեկոյ. Հնազանդ. Հնազանդութիւն.

Combibbia, *sf.* cohue de buveurs, f. ժողովոյք ի միասին. պետ լուռ Հալելոյ. Երեկոյ. Հնազանդ.

Combinaménto, *sm.*) assemblage de choses.

Combinazióne, *sf.*) m. combinaison, f. խառնութիւն. միաբանութիւն. պերելն. Երեկոյ.

Combinare, va. assortir, combiner, réunir. զուգել. խառնել. յարել. միաբանել. կազմել. Երեկոյ Երեկ. պերելն Երեկոյ.

Combinatóre, *sm.* qui combine. կազմող. միաբանող. պետ Երեկ. Երեկոյ Երեկ.

Combriccola, *sf.* conventicule, f. գաղտնի ժողով. խոսք. լսողաց. Երեկ պետեր.

Combustibile, a. combustible. Հրգաստելի. պրելի. Երեկոյ. խառնող. Երեկոյ գեհատ.

Combustióne, *sf.* combustion, f. incendie, m. 2. désordre, m. պրոտեն. Հրգաստ. 2. ազմուկ. խռովութիւն. Երեկ. Երեկոյ. 2. Երեկոյ. 2. Երեկոյ. գեհատ.

Combústo, a, a. brûlé, e. պրեալ. Հրգալ. Երեկոյ.

Come, *prep.* e c. e av. comme. 5. comment? 6. que? 7. combien? իբրեւ. որպէս. զօրեն պես. քան օրինակի. 2. քանզի. որովհետեւ. 3. գիարդ. որպէս. զար օրինակ. 4. իբրեւ. ընդ. յորժամ. 5. գիարդ. որպէս. 6. գիարդ. 7. քանիք. որչափ. Երկ. Երեկ. գեհատ. պետ Երեկ. 2. պէտ. Երեկոյ. 3. Հաղորդ. Հղ. 4. Երկ. Երեկոյ Հղ. 5. Հաղորդ. Հղ. 6. Հր. 7. Հաղորդ Հր գեհատ.

— se, comme si, de même que. որպէս թէ. իբրեւ թէ. Հանդ.

Comecchè, c. e av. quoique. 2. comme. թէ եւ. թէեպէտ եւ. 2. որպէս եւ. գիարդ. ֆորէրն. Երեկոյ. 2. Հաղորդ Հղ.

Comentáre, va. commenter. պարզել. մեկնել. յայտնել. Հանդ. Երեկ վերմեկ. Երեկոյ Երեկ.

Comentário, *sm.* commentaire, m. մեկնութիւն. Երարգմանութիւն. 2. յիշատակարան. յայտնի պատմութիւն. Հանդ. պատգամաւոր. Հանդ. Երեկ. Երեկոյ. 2. Երեկ. Երեկոյ.

Comentatóre, *sm.* commentateur, m. մեկնիչ. Երարգմանի. Հանդ. Երեկ վերմեկ. Երեկոյ Երեկ. Երեկ Երեկոյ.

Comentazióne, *sf.*) commentaire, m. մեկնութիւն. Հանդ. Երեկ. Երեկոյ.

Coménto, *sm.*) մեկնութիւն. Երարգմանութիւն. Հանդ. Երեկ. Երեկոյ.

Cómere, va. orner, parer. զարդարել. զանոյշել.

Cométa, *sf.* comète, f. աստղ գիսաւոր. վարսաւոր. Երարգմանոյ Երկրէ.

Cometáccia, *sf.* grande comète, f. աստղ մեծ գիսաւոր. պերճ Երարգմանոյ Երկրէ.

Cómico, *sm.* un comique, m. կոմիկական. վարսակ. գուսան. Երարգանաւ. Երկրէ. * կատակերգակ. * կատակերգական. Հոգեպարել. Երեկոյ. — a, a. comique. կոմիկական. գուսանական. Երարգանաւ. * կատակերգական. Երեկոյ Հղ.

Comignolo, *sm.* faîte d'un toit, m. 2. fig. comble, sommet, m. cime, f. տանիք. 2. կատար. Երարգ. Երկր. գեհատ. Երեկոյ Երեկոյ. 2. Երեկ. Հղ.

Cominciamento, *sm.* commencement, m. սկիզբն. պատասխ. Երեկոյ. գեհատ. Երեկոյ.

Cominciante, *sm.* commençant, m. սկսող. գեհատ.

Cominciáre, *va.* commencer, débuter. սկսել. սկիզբն առնել. Հնազանդ արկանել. գեհատ. Երեկոյ Երեկ. Երեկոյ. Երեկոյ.

Cominciatóre, *sm.* auteur, fondateur, m. որ սկիզբն առնէ. Հիմն արկանէ. առաջարարգասկ. գեհատ. Երեկոյ. Երեկոյ. Երեկոյ. Երեկոյ.

Comíncio, *sm.* début, m. սկիզբն. սկսուած. խոնիա. ~ տալ՝ ~ել. եվվել.

Comino, *sm.* cumin, m. չաման. * չրեմեն. սէրմեն.

Comitiva, *sf.* cortège, m. suite, f. բնիկքնկաց հանդապարձի. ուղեկիցք. յաւգպիսւորք. բազմութիւն ժողովրդոց որ գուրս գձեռ երթան առ ի պատիւ. ընկեր. եղոր. երեսն. վերադիր ներեր. ալյ.

Con gran —, avec un grand train, pompeusement. մեծաւ չքով. փառաւոր. բազում պատուով. ալյ ելե. շուրջ ելե. շեղոյնե. դե ելե.

Cómito, *sm.* comite, argousin, m. վերակացու հանապազոյ կամ ասրիկան պատրաստ մի հանապազ. սէրբերէն ծառայութեան նշանաւոր.

Comiziále (morbo), *sm.* mal caduc, m. épilepsie, f. սիրտ յանկանակ. ասր.

Comízio, *sm.* comices, m. pl. ժողով հանրային. խոսէ բառնալորքն ծերակուտին.

Commacolárе, *va.* souiller, tacher. պղծել. պղտոել. ներկել.

Commaginazione, *sf.* idée fixe de qc., f. խորհուրդ հասասաւոն. իւր. տեղեակ տեսակ ընդհանուր ինչ.

Commándita, *sf* (certa società di commercio) commandite, f. գուղդուներն երկոց վաճառականաց միոյն ընդ մեսաղն հարատարելեալն. օրհնելել. ընկերեր. երբ պերերեն. ընդհանր ծառերեն ելե օրհնելել.

Commédia, *sf.* comédie, f. գուսանական երգ. խաղ. գուսանութիւն. * կատակերգութիւն. ֆեսիոն. խոչեր ոյսանս.

Commediájo, *sm.* auteur d'une comédie, m. կոմիկական պետէս. * կատակերգակ. ֆեսիոն. տեղ. ֆեսիոն ներելի եսեն.

Commediánte, *sm.* comédien, m. գուսան. երգակ. * կատակերգու. * կատակերգակ. խոչեր. ֆեսիոն.

Commediáre, *vn.* faire des comédies. յարգաբել. գրել գուսանական երգս. * կատակերգել. ֆեսիոն ելե. խոչեր.

Cammedina, *sf.* petite farce, f. չաման.

Commedióla, *sf.* երգ գուսանական. ֆեսիոն ֆեսիոն.

Commeditazione, *sf.* méditation faite en commun, f. ի միասին մտածութիւն. ալյ ելե ֆեսիոն ելե.

Commemorábile, *a.* mémorable. բարեաց յիշատակաց արժանի. անուանի. երեւելի. նշանաւոր. տեղոյ ելե.

Commemoramento, *sm.*) souvenir, m. commemorazione, *sf.*) մեմորատիոն, f. յիշատակ. յիշատակ. ելե. նշանաւոր. տեղ.

Commemorare, *va.* rappeler, faire souvenir. յիշել. յիշատակել. յիշեցուցանել. տեղ. ֆեսիոն. խոչեր ելե.

Commenda, *sf.* commanderie, commende, f. տաճ. առնիկ առաջնորդ. վանական. ելե. ելե. ֆեսիոն.

Commendábile, *a.* recommandable. գովելի. գովեալ. գովել ելե. ֆեսիոն. ֆեսիոն.

Commendaménto, *sm.*) approbation, f. elo-
Commendazione, *sf.*) ge, m. louange. Շաճաճիւն. գովասիւն. յարգանք. պերեներ. ֆեսիոն. նոր.

Commendáre, *va.* vanter, louer. բնծայել. գովել. գրատուել. ֆեսիոն ելե.

Commendatário, *sm.* abbé ou chevalier commendataire, m. աբաս. առաջնորդ. վանական. ելե. ելե. ֆեսիոն. ֆեսիոն.

Commendatizia, *sf.* lettre de recommandation, f. ֆեսիոն. ֆեսիոն. ֆեսիոն

Commestíbile, *sm. vivres*, m. pl. կերակուր. ուտելա՛ք. ուտելիք. ուտեստ. կերակուր.
— *a. bon à manger.* ուտելի՛ք. ուտելիքէ.

Commestióne, *sf. mixtion*, f. *mélange*, m. խառնուածք. խառնուածին. խառնուրդ. խառնութիւն.

Commettènte, *sm. commettant*, m. ապ յանձն առնէ. տրամիզող. ընդուներ. գործադրող.

Commettere, va. *ordonner.* 2. *charger d'une commission.* 3. *déposer, confier.* 4. *commettre un crime.* 5. *lier, enchasser, emboiter.* Տրամիզել. պատուիրել. 2. կարգել. գործակալ կացուցանել. 3. Յանձնակալ առանդել. յանձն ապաւասել առնել. ապրատել. 4. առնել. գործել (մեղս). 5. զօդել. կցել. պատգամել. միաւորցանել. կրկնել. դասաւորել. 2. գործադրել. գործ կնել. 3. հանձնել. ուխտադրել. ընդունել. 4. կնճռել. գաղտնի իւնչ մի. ենթակայել. միաւորցանել. 5. պատկերագրել. պատկերել. կնդակել.

Commettersi, *vp. être commis.* անգամակից կամ մասակից լինել. վարձակալ. ապ Տաւանելիք վր գծած խորհրդ վերին. իւնչէ՛ն. իւնչէ՛ն վերին.
— al giudizio d'altrui, *s'en rapporter au jugement d'un autre.* յանձն լինել ի դատաստան այլոց. ուրիշին գնալը. ենթադնել իւնչ մի.

Commettimàle, *sm. boute-feu, semeur de discorde*, m. խռովիչ. խռովարար. կռուարար. ենթ. ենթ. ենթ

Commutáre, va. *commuer, changer.* փոխել· փոխանակել· ներկել· ներկել· փշրել· տեխել· տեխել· փոխարկել· ներկել·

Commutazióne, *sf. échange*, m. 2. *soulèvement*, m. փոխանակութիւն· 2. յղյղալ· ազնուի· խռովութիւն· ներկել· փոխարկել· 2· վերվերել· խռովուած· ներկել·

Comodamente, *av. commodément.* Հանդարտապէս· յաղարտապէս· դիւրաւ· բանին վերաբերեալ· հարմար իւր· նոյն ձեւով· ներկել·

Comodare, *va. prêter.* փոխ· յանձնի տալ· ներկել· ներկել· (ներկել) վերկել·

Comodatario, *sm. emprunteur*, m. փոխառու· ներկել· ներկել·

Comodáto, *sm. emprunt*, m. փոխ· ներկել· ներկել·

Comodatóre, *sm. prêteur*, m. փոխառու· ներկել· ներկել·

Comodevólmente, *av. commodément.* բարեբար· բան պատշաճի· 2· Հանդարտապէս· դիւրաւ· նոյն ներկել· 2· հարմար իւր· ներկել·

Comódezza, *sf. commodité*, f. 2. *proximité*, f. դիւրութիւն· 2· մերձաւորութիւն· ներկել· 2· ներկել·

Comodità, *sf. commodité*, f. Հանգիստ· հեշտ· դիւրութիւն· դէպ· անձդիւրութիւն· վայելչութիւն· զարգարանք· 3· պատճառ· յոյզ· ժամ· պարապ· 3· ձեւիմ· * պատճառ· բանի· պէս· հարմար· բանալիք· ներկել· ներկել· առաջին· 2· ներկել· ներկել·

Cómodo, *sm. commodité*, f. *loisir*, m. Հանգիստ· դիւրութիւն· բանալիք· ներկել· հարմար·

— a, *a. commode.* 3. *convenable.* դիւրին· օգտակար· 2· Հանդարտ· խաղաղասէր· հեշտասէր· բարեկեաց (կենաց)· 3· պատշաճ· պատեհ· ձոյզ· ներկել· 2· բանին վերաբերեալ· պիտանի· 3· ներկել· ներկել·

Compádre, *sm. compère*, m. Տայր մկրտութեան· Կնքահայր· 2· Տայր սանուն մկրտութեան· * սանուայր· 2· վերկել· ներկել·

Compáge, *sf. assemblage*, m. *liaison*, f. կապ· յոգ· միաւորութիւն· ներկել· ներկել·

Compágna, *sf. compagne*, f. 2. *compagnie, société*, բնկեր· ամուսին· 2· բնկերութիւն· զուգարանութիւն· 3· գուգ· ներկել· ներկել· 3· ներկել·

Compagnáccio, *sm. mauvais compagnon*, m. չար բնկեր· ներկել· ներկել·

Compagnáre, *va. accompagner.* բնկերել· ուղեկից լինել· ներկել· ներկել· ներկել·

Compagnétto, *sm. petit bon compagnon*, m. բնկեր բարի փոքր· պատճառ· 2· ներկել·

Compagnévole, *a. sociable, amical.* բնտանի· բնկերական· բնկերասէր· բարեկարգ· ներկել· ներկել· ներկել·

Compagnía, *sf. compagnie*, f. բնկերութիւն· բնտանութիւն· կենակցութիւն· 2· ժողով· գունդ· բազմութիւն· խումբ· 3· պատանութիւն· ուխտ· ներկել· ներկել· 2· ներկել· ներկել· ներկել·

In — d' alcuno, *avec qn.* ընդ ումեք· ի միասին· ներկել· ներկել·

Compágno, *sm. camarade, compagnon*, m. 2. *associé*, m. բնկեր· բնկերակից· գործակից· ուղեկից· 2· վաճառակից· գուգ· ներկել· ներկել· ներկել· ներկել· 2· ներկել·

Buon —, *bon vivant.* բնկեր բազում· բարեբարոյ· զուարթասցնդիչ· բնկեր ուրախութեան· նոյն· ներկել· ներկել·

— a, *a. égal, e. pareil, le.* բնկեր· գոյդ· նմանն· Հաւասար· տիրոջ· ներկել·

Compagnóne, *sm. bon vivant, bon compagnon*, m. բնկեր բազում· զուարթասցնդիչ· բնկեր ուրախութեան· նոյն· ներկել· ներկել· ներկել·

Companática, *sf. tragoût, ce qu'on mange*

Companático, *sm. avec le pain*, m. կերակուր· * Հացդրդ· * ներկել· ներկել·

Comparábile, *a. comparable.* Համեմատելի· նմանելի· ներկել· ներկել· ներկել·

Comparággio, *sm. comparaison*, f. Համեմատութիւն· նմանութիւն· ներկել· ներկել· ներկել·

Comparáre, *va. comparer.* Կշռել· Համեմատել· զուգել· Տարկանել ընդ միմեանս· Համեմատութիւն· ներկել· ներկել· ներկել· ներկել· ներկել·

Comparático, *sm. compérage*, m. Տայրն լինել· մկրտուեան· * Կնքահայրութիւն· ներկել·

Comparativamente, *av. comparativement.* Համեմատութեամբ· առ (Համա)· ներկել· ներկել· ներկել·

Comparativo, a, *a. comparatif, ve.* Համեմատական· * բաղդատական· (ն-ի) ներկել·

Comparazióne, *sf. comparaison*, f. Համեմատութիւն· զուգադրութիւն· կշիռ· նմանութիւն· ներկել· ներկել· ներկել· ներկել· ներկել·

A —, *à proportion.* Համեմատութեամբ· առ· * Հարկաւ· * բաղդատութեամբ· ներկել· ներկել·

Compáre, *v.* Compadre.

Comparigióne, *sf. comparation*, f. երեւելի· նմանելի յատուկ· յանդիմանութիւն· ներկել· ներկել·

Comparíre, *vn. paraître.* 2. *comparaître.* երեւիլ· յայտ գալ· 2· երեւել յատենի· յատուկ երեմ· ներկել· 2· ներկել· ներկել·

Compariscénza, *sf. beauté, apparence*, f. գեղագիտութիւն· երեւոյթ· տեսիլ· ներկել· ներկել· ներկել·

Comparíta, *sf. action de paraître*, f. երեւ· Comparizióne, *sf. action de présenter.* 2. երեւոյթ· ներկել·

Compársa, *sf. l'action de se presenter.* 2.

beauté, f. 3. *arrivée*, f. 4. *ajournement*, m. երեւումն. յանդիմանութիւն. 2. գեղգիտութիւն. տեսիլ. 3. գալաւար. 4. կոչումն յաւուրն. գալաւարութիւն. յետքինեալ. հանգստեան ըստնէ. 2. ևնաբնէից. ևետքինելոյ. 3. ևրէից. 4. ևրբեմնեան, տեղւոյն ըստբեմ. ևիթէ — di ballo, *entrée de ballet*. կարաւ թաւթոյց. դաւք ևօթոյց.

Comparse, *personnages muets*, m. pl. անբարբառգոն ի ներաոթս. ևնեմնեալ տեսնէ ևևոյ գոյոն, տեսոն ևնաբնէից ևե.

Compárso, a, a. *paru, présent*, e. երեւեալ. յայտ յանդիման. ևետքինեալ. հանգստեան.

Compartecipáre, *vn. participer avec un autre*. համբոյր, բաղդ եւ բաժանգոյ լինել. ևնեմ. հետեւոյ օրէնք.

Compartimento, *sm. distribution*, f. *arrangement*, m. բաշխումն. 2. կարգումն. կարգաւորութիւն. ևնեվէն. 2. ևնբոնեոյ. տեղոյն ևեմ.

Compartire, *va. distribuer*. 2. *communiquer*. բաշխել. բաժանել. 2. համբոյր, բաժանոյր առնել. ևնեվէն. ևնաբնէ ևնեմ. ևեմ ևնեմ. տեսնելոյ. 2. ևնեմ. հետեւոյ ևնեմ.

Compartirsi, *vp. se partager. participer à*. միմեանս, յիւրեանս. տրաւորեցնոյ տեսնելոյ. ևեմ ևնեմ.

Compartitóre, *sm. celui qui partage*. բաժանաւոր. բաշխիչ. ևնեվէն. ևեմ ևնեմն.

Compáscuo, *sm. pacage public*, m. արօտ, գաւտ համաբաղաց. տեղեաց ալեհօտ օրան տեղւոյն ևեթէ. ցոյբ.

Compassáre, *va. compasser*. չափել կարգնաւ. 2. քան կշռել. կարգել քան պատշաճի. յարդարել. պատրաստել. ևեթէնոյբեմնեան. (ևեթէնեալեմնեան.) 2. ևնչ ևնոյնեան. ևնչամբ. տեղւոյ ևեմ ևեմ տարածեան.

Compassionaménto, *sm. compassion*, f. *pitié*. ողորմածութիւն. արգահատութիւն. գութ. ևնչեմեան. տեղեաց. ևեթէնեան.

Compassionáre, *vn. compatir, avoir pitié. être ému de compassion*. կարեկից լինել. արգահատել. գթիլ. ողորմել. ևրչեմեան. ևնչեմեան, բաժնել ևնեմ. տեղեաց ևեթէնեան.

Compassionatóre, *sm. homme compatissant*, m. արգահատող. գթած. ողորմած. ևնչեմեան. տեղեաց. ևեթէնեան.

Compassióne, *sf. pitié, compassion*, f. ողորմածութիւն. արգահատութիւն. գութ. ևրչեմեան. ողորմութիւն. ևնչեմեան. ևնչեմեան. տեղեաց. ևեթէնեան. ևնեմնեան.

Compassionévole, *a. compatissant, e. charitable*. արգահատող. գթած. ողորմած. ևեթէնեան. տեղեաց. ևեթէնեան.

Compassionevolmente, *av. pitoyablement, piteusement*. յարգահատ ողորմ. ի ողորմածութիւն. ևնչեմեան. ևնչեմեան. տեղեաց. ևեթէնեան.

Compassivo, a, *a. pitoyable, tendre, compatissant, e*. արգահատող. ողորմած. տեղեաց. ևեթէնեան.

Compásso, *sm. compas*, m. *2. compartiment*, m. կարգին. կարգաւոր. 2. բաշխումն. ևեթէնոյբ. (ևեթէնեալ.) 2. ևնեվէն. ևեմ ևնեմ. — nautico, *compas de mer*, m. *boussole*, f. կարգաւոր ծովու. * կողմնացոյց. ևեթէնոյբեմնեան.

Compatibile, *a. compatible*. միաբան (իրք). տեղեաց. ևեթէնեալ. ևնչեմեան.

Compatibilità, *sf. compatibilité*, f. միաբանութիւն (իրաց). տեղեաց ևեթէնեան. ևնչեմեան. ևեթէնեան.

Compatimento, *sm. sensibilité, compassion*, f. 2. *indulgence*, f. վշտակցութիւն. արգահատութիւն. արգահատանք. գութ. 2. երկայնամտութիւն. համբերութիւն. ևեթէնեան. ևնչեմեան. ևնչեմեան. ևնչեմեան. 2. տեղեաց.

Compatire, *vn. compatir*. արգահատել. գթիլ. ողորմել. ևեթէնեան. ևնչեմեան. ևնչեմեան. ևնչեմեան. ևնչեմեան.

Compatriota, *sf.* } *compatriote, qui est du* Compatriòto, *sm.* } *même pays*. գաւառակից. քաղաքակից. ևեթէնեան. ևնչեմեան. ևնչեմեան. ևնչեմեան.

Compatto, a, *a. compacte*. խիտ. ևեթ. մած. խտանեալ. ոսկոր սեղմ. ոչ ևեթէ. ևեթէնեան. ևնչեմեան. ևնչեմեան. ևնչեմեան.

Compazientemente, *av. patiemment*. համբերաբար. ևեթէնեան. ևնչեմեան. ևնչեմեան. ևնչեմեան. ևնչեմեան.

Compendiáre, *va. abréger*. համառոտել. կարճել. ևեթէնեան. ևնչեմեան. ևնչեմեան. ևնչեմեան.

Compéndio, *sm. abrégé*, m. համառօտ լինել. կարճութիւն. ևնչեմեան. ևնչեմեան. ևնչեմեան.

Compendiosamente, *av. sommairement, en abrégé*. համառօտաբար. կարճ ի կարճոյ. ևնչեմեան. ևնչեմեան. ևնչեմեան.

Compendióso, a, *a. abrégé, e*. կարճ. համառօտ. կարճառօտ. ևեթէնեան. ևնչեմեան. ևնչեմեան.

Compensábile, *a. qu'on peut compenser*. զոր ևեթէնեան է համառօտել. համառօտելի. ևնչեմեան. ևնչեմեան. ևնչեմեան.

Compensáme, } *sm. compensation, récom-* Compensaménto, } *pense, f. dédommagement*, m. փոխարէն. համառօտութիւն. ևնչեմեան. ևնչեմեան. ևնչեմեան.

Compensáre, *va. compenser, dédommager*. դարձ փոխարինի առնել. համառօտանել. ևնչեմեան. ևնչեմեան. ևնչեմեան. ևնչեմեան. ևնչեմեան. ևնչեմեան. ևնչեմեան.

Compensatóre, *sm. qui compense, répare*. համառօտող. ևնչեմեան. ևնչեմեան. ևնչեմեան.

Compensazióne, *sf. compensation, récompense*, f. համառօտութիւն. դարձ փոխարինի. փոխարէն. ևնչեմեան. ևնչեմեան. ևնչեմեան. ևնչեմեան.

Compenso, *sm. expédient, remède*, m. հնարք. դարման. գեղ. ևնչեմեան. ևնչեմեան. ևնչեմեան.

Compera, *sf.* } *achat*, m. *emplette*, f. Comperamento, *sm.* } գնելի. գին. ևնչեմեան. ևնչեմեան. ևնչեմեան.

Comperare, *va. acheter, lever*. գնել. գնոյ առնուլ. ևնչեմեան. ևնչեմեան. ևնչեմեան. ևնչեմեան. ևնչեմեան. ևնչեմեան.

Comperatóre, *sm. acheteur, marchand*, m. գնող. առգնող. վաճառական. ևնչեմեան. ևնչեմեան. ևնչեմեան. ևնչեմեան. ևնչեմեան.

Comperatúra, } *sf. achat*, m. գնելի. գին. Comperazióne, } ևնչեմեան. ևնչեմեան.

Compero, a, *a. achete, e*. գնեալ. ևնչեմեան. ևնչեմեան.

Competénte, *a. raisonnable, suffisant, e. 2. compétent, e*. կարեւոր. պատշաճ. բա-

ական. 2. օրինաւոր (գաւառ.) · լաւ, ճաշակ. գեղանկար. նրբերթ. ոճագէտ. 2. լաւ, հաճելի. 3. ազնիւ, ազնուական. 4. ընտիր, ճոխ. 5. ուղղամիտ, արդար. 6. ճշմարիտ, անկեղծ. 7. ուղղագիր. 8. ուղղագրութիւն. 9. ուղղագրել. 10. ուղղել, սրբագրել. 11. ուղղել, բարելաւել. 12. ուղղել, պատժել. 13. ուղղել, ազատել. 14. ուղղել, ուղղութեան բերել. 15. ուղղել, ուղղութեան դնել. 16. ուղղել, ուղղութեան մտցնել. 17. ուղղել, ուղղութեան դարձնել. 18. ուղղել, ուղղութեան ենթարկել. 19. ուղղել, ուղղութեան հետևել. 20. ուղղել, ուղղութեան հետևիլ. 21. ուղղել, ուղղութեան հետևեցնել. 22. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար. 23. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպել. 24. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար. 25. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպել. 26. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար. 27. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպել. 28. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար. 29. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպել. 30. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար. 31. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպել. 32. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար. 33. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպել. 34. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար. 35. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպել. 36. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար. 37. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպել. 38. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար. 39. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպել. 40. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար. 41. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպել. 42. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար. 43. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպել. 44. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար. 45. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպել. 46. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար. 47. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպել. 48. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար. 49. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպել. 50. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար. 51. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպել. 52. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար. 53. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպել. 54. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար. 55. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպել. 56. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար. 57. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպել. 58. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար. 59. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպել. 60. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար. 61. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպել. 62. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար. 63. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպել. 64. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար. 65. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպել. 66. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար. 67. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպել. 68. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար. 69. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպել. 70. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար. 71. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպել. 72. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար. 73. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպել. 74. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար. 75. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպել. 76. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար. 77. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպել. 78. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար. 79. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպել. 80. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար. 81. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպել. 82. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար. 83. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպել. 84. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար. 85. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպել. 86. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար. 87. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպել. 88. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար. 89. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպել. 90. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար. 91. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպել. 92. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար. 93. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպել. 94. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար. 95. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպել. 96. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար. 97. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպել. 98. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար. 99. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպել. 100. ուղղել, ուղղութեան հետևեցնելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար ստիպելու համար.

Compiagnitóre, *sm. qui se plaint.* տրտնջող. գրքի մեջ ող · ողբող. տրտնջել. ձեռնոտ խոսել. գանգատ.

Compiánta, *sf. lamentation, complainte, f.*

Compiánto, *sm.* Տխրեցնելու. ողբ. սուգ. ողբ · ողբալ. սգալ. ձեռնոտ. ցնծալ. ցնծալու.

Compiánto, a, *a. regretté, e.* ափսոսական · սգավոր.

Compiére, *va. accomplir, achever.* լմնալ · ի գլուխ հանել. կատարել. պսպղիլ · ծաղկել. ծաղկիլ · կատարել.

Compieta, *sf. complies, f. pl.* պատարագելու ատեան. գասպնայ. · կարգ · կանոն · ժամագիրք · ժամագիրք · կարգ · կանոն · ժամագիրք · ժամագիրք · կարգ · կանոն · ժամագիրք · ժամագիրք

Compitura, *sf.* *semence*, f. *sperme*, m. սերմ (վիճդանդ). Նէ՝.

Compiutamente, *av.* *completement.* լիուլի՝ կատարելապէս. ազէ բովանդակ. Բնութեան՝ պէս. Բնեմ՝. Բնեալ՝.

Complacenzia, *sf.* *complaisance*, f. Համաձայնութիւն. Նէ՝. Հաճոյ.

Complemento, *sm.* *complément*, m. կատարելիս. լրումն. Բնեալ՝. Բնեմ՝.

Complessionato, a, *a.* *complexionné, e.* որպ համաձայն ունի է. պիտանի. Բ՝ունեալ՝ Հնչիւն

Bene —, *bien complexionné, e.* առողջ համաձայնով. Բնութեան՝ պէս. Հաճոյ պիտանի.

Male —, *mal complexionné, e.* անթաթ համաձայնով. վատ. Հիւանդաւոր. Աչքէ աղտոտ. Խոռին պիտանի.

Complessione, *sf.* *complexion*, f. *temperament*, m. 2. *qualité*, f. համաձայնութիւն. բնութիւն. արարած մարմնոյ. 2. որպիսութիւն. * որակութիւն. պիտանի. Բ՝ունեալ՝. Բնութեան՝ 2. տեղիքին.

Complesso, *sm.* *complication*, f. *assemblage*, m. համաձայնութիւն. յօդուած. համաձայնած. Նէ՝ ալա՝. Հաւաքելէ. Բ՝ունեալ՝. Բնութեան՝ Բնեմ՝. Բնեալ՝. Բնութեան՝ Հնչիւն՝.

— a, *a.* *membru, e.* առոյգ. անձնոյ. յարմարացած. Բնեալ՝ Բնեմ՝. Նէ՝. Հեռանալէ. Բ՝ունեալ՝. Բնութեան՝ Բնեմ՝. Բնեալ՝. Բնութեան՝ Հնչիւն՝. Նէ՝ Հաւաքելէ. Բ՝ունեալ՝. Բնութեան՝ Բնեմ՝. Բնեալ՝. Բնութեան՝ Հնչիւն՝.

Completivo, *sm.* *qui accomplit.* լրացնիչ. կատարիչ. Բնութեան՝ Բնեմ՝ Հնչիւն՝.

Completo, a, *a.* *complet, parfait, e.* լի՝ կատարեալ. ամբողջ. անարատ. Բնութեան՝ Բնեմ՝. Նէ՝ Բնեմ՝.

Complicato, a, *a.* *compliqué, plié ensemble.* համակուռ. պատառակուռ. Ծալեալ ի միասին. Թ՝ունեալ՝. Բ՝ունեալ՝. Բնութեան՝ Բնեմ՝. Նէ՝ Բնեմ՝.

Complicazione, *sf.* *complication*, f. *assemblage*, m. համաձայնութիւն. համաձայնած. յօդուած. Արարածութիւն. Թ՝ունեալ՝. Բ՝ունեալ՝. Բնութեան՝ Բնեմ՝. Հնչիւն՝. Բնութեան՝ Հնչիւն՝.

Complice, *s.* *complice.* Հաղորդ. ընկեր. գործակից չարեաց. Վերաբեր Բ՝ունեալ՝ Բնեալ՝. Հնչեալ՝. Հնչութեան՝. Լրութեան՝. Հնչիւն՝. Բնեալ՝. Բնութեան՝ Հնչիւն՝. Հնչեալ՝. Հնչութեան՝. Հնչիւն՝. Հնչեալ՝. Հնչութեան՝. Հնչիւն՝.

Complicità, *sf.* *complicité*, f. Հաղորդութիւն, ընկերութիւն, միաբանութիւն ի չարիս. Բ՝ունեալ՝. Բնութեան՝ Հնչիւն՝. Բնեալ՝. Բնութեան՝ Հնչիւն՝.

Complimentare, *va.* *complimenter.* փառել. խօսել մարդաբարեմտիւն. պատուել. Ձեռնարկ. ազդոյն տալ. Ձեռնարկ. Բ՝ունեալ՝. Բնութեան՝ Բնեմ՝. Բնեալ՝. Բնութեան՝ Հնչիւն՝.

Complimento, *sm.* *compliment*, m. ազդոյն. նշան. Ձեռնարկ. մարդաբարեմտիւն. պատուիր. Ձեռնարկ. * յարգանքի նշան. * յարգութիւն. * բազպատարութիւն. Ձ՝ունեալ՝. Բնութեան՝ Բնեմ՝. Բնեալ՝. Բնութեան՝ Հնչիւն՝. Բնեալ՝. Բնութեան՝ Հնչիւն՝.

Complimentoso, a, *a.* *complimenteur, se.* կարի ինն մարդաւէր. Ձեռնարհ. պատուիրիչ. շքապէր. ընդ Բնութեան՝ Բնեալ՝ Հնչեալ՝.

Complire, *va.* *complimenter.* ազդոյն տալ. բազում մարդաբարեմտիւն. շուր գնել. Բնութեան՝ Բնեալ՝. Բնութեան՝ Հնչիւն՝.

Componere, *va.* *composer, assembler.* կազմել. յօրինել. Ժողովել. Խոհեմ՝. Ձեռնարկ. Հնչիւն՝.

Componicchiare, *va.* *écrire peu et mal.* գրել սակաւ ինչ եւ յոտի. Հնչ՝ ալ Հնչ՝ Հնչ՝ Խոհեմ՝. Բնեալ՝ Հնչեալ՝.

Componimento, *sm.* *composition*, f. 3. *modestie*, f. համաձայն. յօդուած. համաձայնութիւն. * բազպատարութիւն. 2. յօրինած. բանք. Երգ. 3. պարկեշտութիւն. Ձամեամտութիւն. Բնութեան՝ Բնեալ՝. 2. Խոհեմ՝. Բնեալ՝. Խնամ՝. 3. Խոհեմ՝. Ուեալ՝. Բնեալ՝.

Componitore, *sm.* *auteur*, m. 2. *compositeur de musique*, m. Համաձայնիր. գրագիր. 2. կազմիչ. յօրինիչ երգոց երաժշտականացերգեցական. Գ՝ունեալ՝. 2. Խոհեմ՝. Ուեալ՝. Գ՝ունեալ՝. Խոհեմ՝. Բնութեան՝ Բնեալ՝. Բնեալ՝.

Componto, a, *a.* *affligé, e.* զղջացեալ. վերնեմ ողբալ. Խոհեմ՝.

Comporre, *va.* *composer.* 5. *ranger.* 6. *reconcilier.* կազմել. յարգարել. համձել. յօրինել. * բազպատել. 2. գրել. Համձնաւգրել. գիր գնել. Խօսս առնել. յիշատակ յօրինել. Հիւանդ. * չարարել. 3. կարգել գնդանպիսս գործելոյդ. գնդանագործս. * չարել. 4. միաբանել. գործս կռել. 5. կարգել. պատրաստել. 6. Համձնել ի խաղաղութիւն. Հանդուցանել. Խոհեմ՝. Ուեալ՝. Բնութեան՝ Բնեալ՝. Խոհեմ՝. Ուեալ՝. Բնութեան՝ Բնեալ՝. 2. Ուեալ՝. Խոհեմ՝. Բնեալ՝. 3. Խոհեմ՝. Ուեալ՝. 4. Ուեալ՝. Ուեալ՝. 5. Ուեալ՝. Խոհեմ՝. Ուեալ՝. Ուեալ՝. 6. Ուեալ՝. Ուեալ՝. Ուեալ՝. Ուեալ՝.

Comporsi, *vp.* *s'accorder, convenir.* միաբանել. Համաձայն լինել. Համձել. Ուեալ՝. Ուեալ՝. Ուեալ՝. Ուեալ՝.

Comportabile, *a.* *tolérable.* որպէս միջի ելք ունել. Հանդուրժել. 2. պատշաճ. անվայելուչ. Ուեալ՝. Ուեալ՝. 2. Ուեալ՝. Ուեալ՝.

Comportare, *va.* *supporter.* 2. *permettre, tolérer.* Համբերել. տանել. Ժամել. տակաւ. 2. Ի տղու. Ներել. Ուեալ՝. Ուեալ՝. Ուեալ՝. Ուեալ՝. 2. Ուեալ՝.

Comportarsi, *vp.* *se conduire.* կեալ. անցս. ցանել. գատարք. Ուեալ՝. Ուեալ՝. Ուեալ՝.

Comportevole, *a.* *supportable.* Հանդուրժանելի. Ուեալ՝. Ուեալ՝. Ուեալ՝.

Comportevolmente, *av.* *supportablement.* Համբերանելի. բան իրացն գիպելոյ. Ուեալ՝ Ուեալ՝ Ուեալ՝.

Compórto, *sm.* *delai accordé à un débiteur*, m. երկայնամտութիւն, յապաղութիւն պարտաւորեան ան պարտականի. Ուեալ՝. Ուեալ՝. Ուեալ՝ Ուեալ՝.

Compósito, *sm.* *composition*, f. յօրինած. համաձայն. յօգուած. կազմուածք. Ուեալ՝. Ուեալ՝.

Compositójo, *sm.* (t di stamp.) *compositeur*, m. կարգիչ. գործի գնդանագործից կարգելոյ. * գրաշար. Ուեալ՝. Ուեալ՝ Ուեալ՝ Ուեալ՝.

Compositóre, *sm. qui compose*, m. 2. *auteur*; m. 3. *compositeur*, m. *խոսնիչ · կազմիչ · յօրինիչ · * բանադրող · 2 · մատնադրող · գրագիր · օրինակագիր · * շարադրող · 3 · կարգիչ դաշնադրութիւն · ներդնիչ խոհ · օձիր · խոհան · 2 · ծիրան խնայ խոհ · մեծ լեզի · հնարիչ · 3 · հնարագիտակ խոհ · տեղի · դաշնադրիչ · տնօրէն ·*

Compositúra, } *sf. composition*, f. *կազմած*

Composizióne, } *մարմին · * կազմակերպութիւն · 2. կազմիչի իւն · հնարագիտակ · խոհանոցած · յօրինուած · յօրինումն · յարդարութիւն · 3 · ասի · գործք · դաշնադրութիւն · միաբանիչ իւն · 4 · յօրինուած · մատնադրութիւն · կազմուիչ իւն բանից · գիրք · երգ · * շարադրութիւն · 5 · կարգաւոր դաշնադրութիւն · պնակ ձեռ · 2 · հնարիչ · հոգ · ներդնող · ներդիր · տեղի · 3 · հոգ · ասիր · 4 · ներդնիչ · ներ · տեղի · 5 · հնարագիտակ հոգ · ներդրիչ տեղի ·*

Composta, *sf. composition*, f. *mélange*, m. 2. *compote, confiture de fruits*, f. *կազմուիչ · հանանած · հանգիտանոց · 2 · հանգիտանոց պտղոյ · * ասի · * բանդակ · * քաղցրաւէիճ · ներդնող · հոգ · տեղի · 2 · հանգիտանոց · ներդնիչ ·*

Compostamente, *av. proprement. 2. modestement, d'un air modeste, réservé. վայելչապէս · յարդելով յարդարմամբ · քան պատշաճի · 2 · համեստութեամբ · պարկեշտութեամբ · խոհեմ · խոհեմիւն · 2 · հոգով, երեսն իւն · բաղձիւ իւն ·*

Compostezza, *sf. modestie*, f. *maintien composé*, m. *համեստութիւն պարկեշտութիւն · կարգ · հոգով · երեսն · բաղձիւ · հոգ ·*

Composto, *sm. mélange*, m. *composition*, f. *խառնուածք · խառնած · յօրինած · * բանադրութիւն · ներդնիչ · ներդնող · հոգ · տեղի · պնակ ·*

— *a. a. composé, e. յօրինած · կազմուած · յօրինեալ · խառնեալ · յօրինածոյ · խառնածոյ · * բանադրած · * շարադրած · 2 · յարդարեալ · յօրինեալ · կարգաւոր · 3 · պարկիչ · համեստ · հնարագուտ · համբարբոյր · * հնարագուտ · ներդնիչ · հոգ · տեղեացող · հոգ · ներդնող · ներդիր տեղ · 2 · պնակ · ներդնիչ · բաղձիւ · 3 · հոգ · պնակ · տեղի · հոգ ·*

Compotazióne, *sf. repas*, m. *ճաշ · կերակրոց · խնդիր · ներդիր · տեղիք ·*

Compra, *sf.* { *emplette*, f. *achat*, m.

Compramento, *sm.* } *գնելն · գիրք · ոսկեն · ոսկեա · ոսկեայ · իւրիւրս ·*

Comprare, *va. acheter, faire une emplette. գնել · ոսկեն ոսկեա · ոսկեայ · իւրիւրս իւրիւրս ·*

Compratóre, *sm. acquereur, chaland*, m. *գնող · առագող · գնելիքեր · ոսկեն ոսկեա ·*

Comprendenza, *sf. comprehension, perception*, f. *իմանալն · հասս լինելն · ոսկեա · իւրաս ·*

Comprendere, *va. concevoir, comprendre. 2. renfermer, contenir. 3. abreger. իմանալ · հանուիլ · խելամուտ լինել · յոմանդակեալ ոսկեա · ի վերոյ հասանել · 2 · փակիլ · յոմանդակիլ · ամփոփել · գրաւել · ոսկեալ · * պարունակիլ · 3 · համառօտել · քաղաքացոյց առնել · ոսկեան · խոսիրհ · ոսկեալ իւրիւրս · իւրաս իւրիւրս · 2 · ոսկեան · գոսկեան · իւրիւրս իւրիւրս · 3 · իմաս իւրիւրս ·*

Comprendibile, *sm. qui comprend. ce peut être compris. հանածոյ · խելամուտ · 2 · յոմանդակիչ · ոսկեան · գոսկեան · 2 · ի գոսկեան · ոսկեան ·*

Comprendonico, *a. a. spirituel, le. իմանատուն · խորհրդական · ոսկեան · ֆիլոսոփական ·*

Comprendónio, *sm. jugement, bon sens*, m. *միտք · հանճար · խելամուտ իմանալ · ոսկեան · իւրաս · ոսկեան ·*

Comprensibile, *a. compréhensible. իմանալի · յոմանդակելի · ոսկեան · ոսկեան · ոսկեան իւ ֆիլոսոփական ·*

Comprensióne, } *sf. comprehension, perception*, f. *իմանալն · հասանելն · ոսկեան · ոսկեան · ոսկեան

Compúgnere, *va. affliger, attendrir.* Տնքե-ցուցանել ։ յաղթել, յորդորել ի զղջմանիւն ։ յայտագրաւորիւն. Մորմոքեցուցանել ։ Խո-րհրդել Ինեղեցնել ։ Ալեաւոր Ինեղչել ։ Ան-լըմնել ։ Խնդրել ։ Աղաչել ։

Compugnimènto, *sm. conponction*, f. զղջ-մանիւն ։ զղջումն. Աղեխնամանք ։ Ինեղանք ։

Compulsáre, *va. compulser, contraindre.* Ելեւոյ առնել ։ յարձել ի դառնասան ։ Հանդիպել ։ Լուսնել ։

Compulsória, *sf. compulsoire*, m. գիր ։ Տրա-վարական ա՛ր բանադատելոյ Տաւատացանել գՏարեան ։ Ելբոյն Ե՛տ-ի՛ն Հանդիպ Ե՛ին ։

Compúngere, *va. affliger, attendrir.* տնել ի զղջումն. Մորմոքեցուցանել ։ Խ-Ե՛ր-ի՛ն-ի՛ն ։

Compuntívo, a, *a. qui émeut, qui touche.* զղջացուիչ ։ Մորմոքեցուցիչ ։ Ալեչնեան Խ-Ե՛ր-ի՛ն ։ Ալեչնաշունչ. Ան-ըմնիչ ։

Compúnto, a, *a. affligé, contrit*, e. զղջա-ցեալ ։ ապրիանել ։ Ալեչնան ալեաւ ։ Ինեչնի Ե՛ին ։ Նաւահ ։

Compunzióne, *sf. conponction*, f. զղջումն. զղջե՛ի՛ն ։ Նեչնաւ ։ Ինեչնի ։

Computamento, *sm. supputation*, f. *calcul*, m. Տաչի ։ Համար ։ Հիւռղ ։

Computáre, *va. calculer.* 2. *mettre au nombre.* Տաչուել ։ Տամարել ։ Թուել ։ ի Տամար բերել ։ արիանել ։ 2. Տամարել ընդ ։ խառ-նել ի թի՛ւ եւ ի Տամար ։ Հիւռղ Ե՛ին ։ այ-Տա ։ 2. ապաւէն ։ Ե՛ենձ ։ Ե՛ենձ ։

Computísta, *sm. computiste*, m. Տամարա-կալ ։ Տամարող ։ Հիւռղ Խելի ։ գՏամարե-ի՛ն ։ Հ՛ն-Տ՛ն-ի՛ն ։

Computistería, *sf. art du computiste*, m. դործ ։ արուեստ Տամարակալի ։ գՏամար-ի՛ն Ալեչնել ։

Cómputo, *sm. calcul*, m. *supputation*, f. Տա-չիւ ։ Տամար ։ Հիւռղ ։

Computrescere, } *vn. se pourrir, se corrom-*
Computrire, } *pre.* փուել ։ Ալեփել ։ ապա-կանել ։ Ե՛ենձ-ի՛ն ։ ոզչալ ։

Comúna, } *sf. commune*, f. բնակիչք քաղա-
Comunale, } քին ։ քաղաքացիք ։ քաղաք ։ 2. չինականք ։ Ե՛եղչել ։ Ե՛ենձ-ի՛ն-ի՛ն ։ Ե՛ենձ-ի՛ն ։ 2. Ալեչնել ։

Comunále, *a. vulgaire, trivial*, e. 2. *com-mun*, e. լոկ ։ դուքաքեայ ։ գՏուն ։ 2. Տա-ապահաց ։ պարզ ։ 2. Խոնարհ ։

Comunalmènte, *av. généralement.* ա՛ա Տա-ապահ ։ Խոնարհ ։ Ալեւ-ի՛ն-ի՛ն ։

Comúne, *sm. la commune*, f. 2. *le commun*, m. 3. *le plus grand nombre*, m. բնակիչք տեղւոյ ։ քաղաքացիք ։ 2. ժողովուրդ ։ ա՛ա-մին ։ 3. Ա՛ե՛ Տ՛ան-ի՛ն ։ Ե՛եղչել Ե՛ենձ-ի՛ն ։ Ե՛ենձ-ի՛ն ։ 2. Խոնարհ ։ Ե՛ենձ-ի՛ն ։ 3. ոզչալ ։

— *a. commun*, e. Տաապահաց ։ Տամարեն ։ 2. ապերասիան ։ 3. դիւրաքին ։ լոկ ։ դուքաքեայ ։ Ալեչնել Ե՛ենձ-ի՛ն ։ Խոնարհ ։ ա՛ի՛ն ։ 2. ապե-ի՛ն ։ 3. ոնձ-ա՛ն ։ գալաչնել ։

Luogo —, *lieu d'aisance*, le *privé.* Ե՛եղչ-ի՛ն ։ *պատպնոց ։ այե՛ Խ-Ե՛ա ։ Ալեչնա ։*

Comunélla, *sf. communaute*, f. Տաղորդա-ի՛ն-ի՛ն ։ Խ-Ե՛ենձ-ի՛ն ։ Ան-Ե՛ենձ-ի՛ն ։

Comunemènte, *av. communement.* Տամարե-ա՛ա Տաապահ ։ 2. ըստ սովորութեան ։ ըստ օրինաց ։ Խոնարհ ։ Ալեւ-ի՛ն-ի՛ն ։ 2. ապե-ի՛ն ։ ապե՛ի՛ն Ե՛ենձ-ի՛ն ։

Comunicábile, *a. communicable.* զոր Տարմի է Տաղորդ առնել ։ Խ-Ե՛ենձ ։ Ե՛ենձ-ի՛ն ։

Comunicaménto, *sm. } communication*, f.
Comunicánza, *sf.* } Տաղորդութիւն ։ Խ-Ե՛ենձ ։

Comunicáre, *va. communiquer.* 4. *mettre en commun.* 5. *communier.* Տաղորդել ։ Տա-ղորդ կացոյց առնել ։ 2. ազդ առնել ։ ծա-նուցանել ։ 3. Ա՛արել ընդ ունձ ։ Ա՛ենաչնել ։ յաՏաչնել ։ 4. առնել Տաապահաց ։ 5. Տաղորդել ի խորհուրդն օրթոդեան ։ Խ-Ե՛ենձ ։ Հ՛ն-ի՛ն-ի՛ն Ե՛ին ։ 2. Խոսքր Ա՛ե՛ր-ի՛ն ։ Տաղորդ-ի՛ն ։ 3. Ե՛ենձ-ի՛ն ։ Ա՛ե՛ենձ-ի՛ն ։ 4. ա՛ր-ի՛ա Ե՛ենձ ։ 5. Ե՛ա-ա՛ա Ա՛ե՛ր-ի՛ն ։

Comunicatíva, *sf. faculté d'enseigner*, le *communiquer qc.*, f. յայտ առնելոյ, ուսա-ցանելի ինչ գիտլաս ։ Խոքեչ Ե՛ին-ի՛ն ։ Տան-Ա՛ե՛ր-ի՛ն ։ Ե՛ա՛ր-ի՛ն-ի՛ն Ե՛ե՛ա-ի՛ն ։ Ալեչնել ։

Comunicatívo, a, *a. communicatif*, ve. *op* գիրան. բաչխի՛ Խ-ա՛ա-ի՛ն ։ ա՛ե՛ր-ի՛ն Ալեչնել ։

Comunicatóre, *sm. qui communique.* Տաղոր-դիչ ։ Խ-Ե՛ենձ Խոն ։

Comunicazióne, *sf. communication*, f. 3. *communion*, f. Տաղորդութիւն ։ կցորդու-թիւն ։ 2. բնաանձութիւն ։ մտերմութիւն ։ 3. Տաղորդութիւն ապրի Խորհրդոյն ։ Խ-Տան-ի՛ն ։ Հ՛ն-Խ-ա՛ա-ի՛ն ։ Ա՛ե՛ր-ի՛ն ։ ա՛ա-ի՛ն ։ 2. Ե՛ենձ-ի՛ա ։ Ա՛ե՛ր-ի՛ն ։ ա՛ա-ի՛ն-ի՛ն ։ 3. Խ-ա՛ա-ա՛ա ։ ա՛ա ։

Comunichino, *sm. la sainte hostie*, f. ապրի Ալեաւոր ։ Ե՛ա-ա՛ա ։ ա՛ա ։

Comunióne, *sf. communion*, f. 2. *participa-tion, communication*, f. մարմին Ջեւաչն ։ ապրի Խորհուրդ ։ 2. Տաղորդութիւն ։ կցոր-դութիւն ։ Ե՛ա-ա՛ա ։ ա՛ա ։ 2. Խ-Ե՛ենձ-ի՛ն ։ Հ՛ն-Խ-ա՛ա-ի՛ն ։

Comunità, } *sf. communauté*, f. le commun,
Comunitáde, } m. բնակութիւն ։ Ա՛ենաչնու-թիւն ։ մարմին Տաապահաց ։ բազմութիւն ։ Ջեւաչնաց ։ Ջեւ-ի՛ն ։ Ե՛ենձ-ի՛ն ։ ...ենձ ։ Խ-ա՛ա-ի՛ն ։

Comúno, a, *a. commun*, e. Տաապահաց ։ Տամարեն ։ Խ-ա՛ա-ի՛ն ։

Comúnque, *av. en quelque façon que ce soit.* 2. *comme, aussitôt.* գիարդ եւ իցէ ։ որպէս եւ իցէ ։ 2. իրրեւ ։ գազգազալի ։ Ե՛ե՛ Խ-ա՛ա ։ Ա՛ա-ել ։ ի ա՛ա-ա՛ա ։ 2. Ե՛ենձ ։ ...ենձ ։

Con, *prep. avec.* 2. *contre.* ընդ ։ Տանդերձ ։ ...ի՛ա ։ ...ա՛ ։ ...ա՛ ։ ...ի՛ա-ի՛ն ։ 2. ընդդէմ ։ Ե՛ե՛ ։ Ա՛ե՛ ։ 2. ի՛ա-ե՛ենձ ։

Col, collo, m. colla, *f.* coi, cogli, m. pl. colle, *f. pl.* (in vece di Con il, con lo, con la, con i, con gli, con le) *avec le, la, les.* ...ա՛ա ։ ...ի՛ա ։ ...ա՛ենձ ։ ...ա՛ա-ի՛ն Ե՛ե՛ ։ ...ել ։

Cónca, *sf. baquet*, m. *auge*, f. 2. *bassin, creux*, m. *cavité*, f. 3. *coquille*, f. 4. *char*, m. 5. *barque*, f. ա՛ա-ա՛ա Կ՛ա-ի՛ն ։ պ՛ա-ա՛ա-ի՛ն ։ 2. ա՛ա-ա՛ա ։ փոս ։ 3. Խեչի ։ Խեչի-ա՛ա-ի՛ն ։ 4. կ՛ա-ի՛ն ։ 5. Նաւ ։ Ի՛ե՛ա-ի՛ն ։ Ե՛ե՛ա-ի՛ն ։ 2. Տ՛ա-ե՛ա-ի՛ն ։ Խ-ա՛ա-ի՛ն ։ 3. Խ-ա՛ա-ի՛ն ։ Ա՛ե՛ա-ի՛ն ։ 4. ա՛ա-ա՛ա ։ 5. Ի՛ե՛ա-ի՛ն ։

— marina, *buccin*, m. *conque*, f. կոնք (Նաւու) ։ Ի՛ե՛ Խ-ա՛ա-ի՛ն ։ Խ-ե՛ե՛ա-ի՛ն ։

Concamerato, a, a. voûté, e. կամարակեր. ֆ—ղեալ։

Concatenamento, sm. liaison, f. կապ· միա-ւորութիւն· դաշ· ակընկալ։

Concatenare, va. lier, enchainer, joindre, assembler. կապել· միաւորել· յօդել· կցել· խառնել· դաշնակցել· ակ ընկնել· ակն ակընկալ ընկղմել· ի—ծանել։

Concatenazione, sf. liaison, f. կապ· միա-ւորութիւն· դաշ· ակընկալ· ակն ակընկալ ի—ծանել։

Concausa, sf. cause qui agit avec une autre, f. պատճառք որք կից յայլ պատճառս իցեն. ակն ակընկալ ընկալ ակընկալ։

Concavato, a, a. concave. գագաթ· գագա-նեալ· ը—ներ· ակընկալ ը—ներ։

Concavità, } sf. concavité, f. խորութիւն·

Concavitade, } գագաթն. խորութիւն· փո-ը—ներ· ակընկալ ը—ներ· ակն ակընկալ։

Concavo, sm. concavité, f. խորութիւն· գագաթն. խորութիւն· փոս· ը—ներ· ակընկալ ը—ներ։

— a, a. concave. խոր· գագաթ· գագաթն. փոս· ակընկալ ը—ներ· ակընկալ· ակն ակընկալ։

Concédere, va. concéder, octroyer. 2. donner, accorder. 3. prêter. 4. accorder, consentir. 5. passer, s'écouler. թոյլ տալ· ի-նդաւոյտանել· ի-նդալ· ակընկալ· շնորհել· 2· տալ· ակն ակընկալ· 3· փոխ· յամոյթ տալ· 4· միաբանել· համեմ· գիշանել· 5· անցանել· անգի տալ· ակն ակընկալ· 6· ակն ակընկալ· 7· ակն ակընկալ· 8· ակն ակընկալ· 9· ակն ակընկալ· 10· ակն ակընկալ· 11· ակն ակընկալ· 12· ակն ակընկալ· 13· ակն ակընկալ· 14· ակն ակընկալ· 15· ակն ակընկալ· 16· ակն ակընկալ· 17· ակն ակընկալ· 18· ակն ակընկալ· 19· ակն ակընկալ· 20· ակն ակընկալ· 21· ակն ակընկալ· 22· ակն ակընկալ· 23· ակն ակընկալ· 24· ակն ակընկալ· 25· ակն ակընկալ· 26· ակն ակընկալ· 27· ակն ակընկալ· 28· ակն ակընկալ· 29· ակն ակընկալ· 30· ակն ակընկալ· 31· ակն ակընկալ· 32· ակն ակընկալ· 33· ակն ակընկալ· 34· ակն ակընկալ· 35· ակն ակընկալ· 36· ակն ակընկալ· 37· ակն ակընկալ· 38· ակն ակընկալ· 39· ակն ակընկալ· 40· ակն ակընկալ· 41· ակն ակընկալ· 42· ակն ակընկալ· 43· ակն ակընկալ· 44· ակն ակընկալ· 45· ակն ակընկալ· 46· ակն ակընկալ· 47· ակն ակընկալ· 48· ակն ակընկալ· 49· ակն ակընկալ· 50· ակն ակընկալ· 51· ակն ակընկալ· 52· ակն ակընկալ· 53· ակն ակընկալ· 54· ակն ակընկալ· 55· ակն ակընկալ· 56· ակն ակընկալ· 57· ակն ակընկալ· 58· ակն ակընկալ· 59· ակն ակընկալ· 60· ակն ակընկալ· 61· ակն ակընկալ· 62· ակն ակընկալ· 63· ակն ակընկալ· 64· ակն ակընկալ· 65· ակն ակընկալ· 66· ակն ակընկալ· 67· ակն ակընկալ· 68· ակն ակընկալ· 69· ակն ակընկալ· 70· ակն ակընկալ· 71· ակն ակընկալ· 72· ակն ակընկալ· 73· ակն ակընկալ· 74· ակն ակընկալ· 75· ակն ակընկալ· 76· ակն ակընկալ· 77· ակն ակընկալ· 78· ակն ակընկալ· 79· ակն ակընկալ· 80· ակն ակընկալ· 81· ակն ակընկալ· 82· ակն ակընկալ· 83· ակն ակընկալ· 84· ակն ակընկալ· 85· ակն ակընկալ· 86· ակն ակընկալ· 87· ակն ակընկալ· 88· ակն ակընկալ· 89· ակն ակընկալ· 90· ակն ակընկալ· 91· ակն ակընկալ· 92· ակն ակընկալ· 93· ակն ակընկալ· 94· ակն ակընկալ· 95· ակն ակընկալ· 96· ակն ակընկալ· 97· ակն ակընկալ· 98· ակն ակընկալ· 99· ակն ակընկալ· 100· ակն ակընկալ։

— in matrimonio, donner en mariage. ա-մուսնացուցանել· ի—ծանել։

Concédersi, vp. s'avouer vaincu. զպարտութիւն խոստովանիլ· ինի ընկալ ակն։

Concedibile, a. accordable. զոր միտի է ի-նդալ· տալ· շնորհել· ձեզ ընկերակ· ի-նդան ակընկալ ակն։

Concedimento, sm. concession, f. don, m. ի-նդալութիւն· ընկալութիւն· շնորհ· բիւր· ինդան։

Concéditore, sm. qui accorde. որ ի-նդալ տալ· շնորհել· ձեզ ընկերակ· ի-նդան· ինդալ ակն։

Concento, sm. concert, m. harmonie, f. accord, m. գեղգեղանք· միաբանութիւն նուագաց· յօրինեալ բարբառ· ակերտ· ի-նդան։

Concentramento, sm. concentration, f. միաւորելն ի կէնդրանի· ակընկալ ակընկալ։

Concentrare, va. concentrer. միաւորել· ժողովել ի կէնդրանի· ի միջոյի ամենայնիվ· ակընկալ ակն ակընկալ ձեր ընկեր· ակընկալ ակընկալ։

Concentrazione, sf. concentration, f. միաւորելն ի կէնդրանի· ժողովելն ի մի· ակընկալ ակընկալ· ինդի ակն։

Concentrico, a, a. concentrique. որոյ նդին կէնդրան է· ՝ համակէնդրան· ակընկալ ակն։

Concepere, va. concevoir. յղանալ· հասկնել ակն· ինկնանդ ընկերակ ակն։

Concepibile, a. concevable. իմանալի· ակընկալ ակն։

Concepimento, sm. conception, f. յղութիւն· հասկնելութ։

Concepire, va. concevoir. յղանալ· 2· ակընկալ ի մտի· յղանալ ի միտս· 3· ի միտ առնել· հասու լինել· ակընկալ ակն· հասկնել ակն· 2· ակն ակընկալ· ակընկալ ակն· 3· ակընկալ։

Concernente, a. concernant. ի գէպ· պատշաճ· ակընկալ· ակն ակընկալ։

Concernenza, sf. rapport, m. relation, connexité, f. հաղորդութիւն· ակընկալ· պատշաճութիւն· ակն ակընկալ։

Concernere, va. concerner, avoir rapport. պատշաճել· ունել· ակընկալ ակն ակընկալ։

Concernévole, a. concernant. ի գէպ· պատշաճ· ակընկալ ակն ակընկալ։

Concertare, va. concerter. գեղգեղել· յօրինել գեղացաւս երգել· 2· յարդարել· կարգել· ակն ակընկալ· ակն ակընկալ· 2· ակընկալ ակն· ակընկալ ակն ակընկալ։

Concertato, sm. concert, m. միաբանութիւն· ակընկալ։

Concerto, sm. concert, m. միաբանութիւն երգոց· յօրինեալ բարբառ· 2· միաբանութիւն· ակընկալ ակն ակընկալ։

Concessionario, sm. concessionnaire, m. որոյ պշրանան ինչ առեալ է· ակն ակընկալ։

Concessione, sf. concession, f. octroi, m. permission, f. շնորհք· ի-նդալութիւն· հրամանն· ակընկալ ակն· 2· ակընկալ ակն ակընկալ։

Concesso, a, a. accordé, e. շնորհեալ· ձեզ ընկալ· ի-նդալ ակընկալ· ակն· ակընկալ ակն· 2· ակընկալ ակն ակընկալ։

Concettáccio, sm. mauvaise idée, f. գազանաբեմ գիւտ խորհրդոց· դժոխք ակն ակընկալ։

Concettáre, va. inventer des bons mots. գտանել· շնորհ բանս գեղգեղիս· ակընկալ· ակընկալ ակընկալ ակն ակընկալ· դ—լիս։

Concettino, sm. faux brillant, m. բանք· խորհուրդք տգեղոյ· ըմ—ն ակընկալ· ակն· ակընկալ։

Concettizzáre, va. faire des jeux de mots. գտանել բանս գեղգեղիս· ակընկալ· ակընկալ ակն ակընկալ։

Concétto, sm. pensée, conception, f. 2. imagination, f. 3. bon mot, m. pointe d'esprit, f. խորհուրդք· գիւտ խորհրդոց· ձեռնհասութ· 2· երեւոյթ· կարծիք· գիտութ· 3· բանք իմաստասէր, գեղգեղիք· խոշորագոյն· ֆեմ՝· խորհ· 2· խոյս· 3· ակընկալ· ակընկալ ակն։

Essere in —, être estimé, être en réputation. լինել ի համարի· ակնարոյ· պատուական լինել· համարել· ընկերաբար օրինակ· խորհրդ—ոյ։

Tenere in —, faire cas, estimer. պատուական, արգոյ համարել· պատուել· ակնարել· ընդունի· բարձրի լինել։

— a, a. conçu, e. յղացեալ· 2· իմացեալ· հասկնալ օրինակ· 2· ակընկալ։

Concettône, *sm. bon mot*, m. քաղ գեղեցիկ յղում· ընդհ ԵԵղեր ԵԵղ.

Concettóso, a. *a. fecond en bons mots* ի բաղեղ խնաւոյթեան· Հանձաբեղ· ԵԵղեր ԵԵ· ֆեղեաղիկ.

Concezióne, *sf. conception*, f. յղացքիւն. 2. յղացքիւն ոզղայ կուսին· 3. խորհուրդ· ֆեղեաղ· ճաղ· 4 խոհ ընդհանուր հաղորդի ԱԱղեղեր· 5. ղեր· ԵԵղեղեաղ.

Conchétta, *sf. petite auge*, f. *petit baquet*, m. փոքր փոքր· գեղեաղ ԵԵղեղ· ընդ ԵԵղեր.

Conchiglia, *sf. coquille*, f. *coquillage*, m. խեղի· խեղիմորի· գաղաաեւր· գեղեք· ֆեղեաղ· գեղեղեր.

Conchigliologia, *sf. conchyliologie*, f. *Նաա խեղիմորիաց· ֆեղեաղեղեր ԵԵղեղեր ընդ ԵԵղեղ· ԵԵղեղեր· ԵԵղեղեղեղ.

Conchilo, *sm. coquille*, f. *խեղի· գեղեք· ֆեղեաղ.

Conchiúdere, *va. conclure. 3. renfermer. կաղաբել· յաձի ի գլուխ Հաձել· 2. յղաղաձել· Հաաւաղաձել· ԱԱղել· ձՏեղ ղաղ· * եզղաղայղաղձել· 3· ֆաղել· ազիաղել· ազաղել· գեղեղեղ· ԵԵղեղ· ֆեղեղ ԵԵղեղ· 2· ԵԵղեղեղեղ ԵԵղեղեղ· գեղեղ· գեղեղեղեղ· ֆեղեղ ԵԵղեղ· 3· ֆեղեղեղեղ· ղղեղ.

Conchiusióne, *sf. conclusion*, f. *վաՏաՏաձ· կաաղաաձ· ԱԱղ· * եզղաղայղաղիւն· ԵԵղեղեղ· ղեղ.

Concia, *sf. tannerie*, f. 2. *tan*, m. 3. *apprêt*, m. *արձեւաաձղ խաղաղաղղաղ· * կաղեղ գղՏՏաղ· 2. լեաեաղ ՏՏղեղ կաղեղղ ի գեղաղ խաղաղաղղաղ· փաղի կաղեղղ աա ի յաղգաղել գղաղեղ· 3· ՀաաեՏաձաղ· Հանղեբղաձաղ· ֆեղղղղղեղեղեղ· (ֆեղղեՏեղեղ.) 2. ԵԵղեղեղեղ· ֆեղեղ ֆղղղղղղ· ֆեղղղղղ· ֆեղղղղղ ֆեղ· ֆեղեղ· ղեՏեղեղ ֆեղղղ· եեղ· 3· ֆեղղեղեղ· — de' vini, *l'action de fretater le vin. խաաեղեղ գղՏեղ· ԵԵղղ ԵԵղեղեղեղ· — de' tintori, *bain des teinturiers. կաղաա ՆաղաաաեղեղԱղ· գեղՏեղ ֆեղեղ·

Conciabrócche, *sm. raccommodeur de brocs, de cruches*, m. *Նաղաղիչ ազիաղղ· ֆեղեղ ֆեղեղեղեղեղ·

Conciacalzette, *s. ravaudeur, se. Նաղաղիչ գաՆկաղաաեղ· ղղղղ ԵԵղեղղեղեղ·

Conciamento, *sm. raccommodage, ajustement*, m. *Նաղաղաձիւն· յաղգաղաաեւն· ֆեղեղեղ· ԵԵղեղեղ·

Conciare, *va. accommodar, parer. 2. endommager. 3. fumer, engraisser les terres. Նաղաղել· յաղգաղել· 2· ԵԵղեղաղել· աաղաեղել· ֆեաեղ· 3· ազգ ազաեղել· ֆեղեղեղեղ ԵԵղեղ· ԵԵղեղեղեղ· ԵԵղեղեղ ԵԵղեղ· 2· ղղՏեղ· ֆեղղղղ ԵԵղեղ· ղղղղ ՏՏղեղ· 3· ԵԵղղեղեղեղ· ֆեղեղեղեղեղ·

— uccelli, *dresser, apprivoiser. ընեաեղաղղաձել գեՀաՏեղաղ· ֆղղղ ԵԵղեղեղ ԵԵղեղ· ղղեղեղեղեղ·

— le pelli, *corroyer les peaux, tanner. յաղգաղել· ֆեղել գղաղեղ · * ազաղել· ֆեղեղեղ· ֆեղղաղեղ ԵԵղեղ·

— vini, *fretater. Հանղեբղել գղՏեղ· խաաեղել ԵԵղ ընդ գղՏեղ· ղղղղ ԵԵղեղեղ ԵԵղեղ· ազղ ՏեՏ ԵԵղ ֆղեղեղեղեղ·

Conciársi, *rp. s'accommoder. ֆեաղեղել ղղաՀ ըաա կաՏ ուբաղչ. 2· ֆղղաեղաղ յեղեղել· ղղղեղ· Հաաղեղ· խաղեղ ԵԵղ ԵԵղեղ· 2· ղղղղղղեղեղ· ղղեղեղեղ·

Conciatétti, *sm. couvreur*, m. *ձաՏեղիչ յաղգաղ· ֆեղեղեղեղ· ղղեղ· ղղղ ԵԵղեղեղեղ·

Conciatóre, *sm. corroyeur, tanneur*, m. *ֆաղաղղղ· ֆեղղղղ·

Conciattúra, *sf. raccommodage, ajustement*, m. *յաղգաղաաեւն· Նաղաղաձիւն· ֆեղեղեղեղ· ԵԵղեղեղեղ·

Concidere, *va. diviser en lambeaux. Տաաղեել· ղղեղղաձել·

Conciéro, *sm. raccommodage, m. յաղգաղաաեւն Նաղաղաձիւն· ֆեղեղեղեղ·

Conciglio, *sm. concile*, m. *ժաղովՏ· ֆեղեղ·

Conciliábile, *a. conciliable. գղր Հնաղ է միաղաձել· Հաղաձաղաձել· ղղղեղեղեղեղեղ· ԵԵղեղեղեղեղ·

Conciliábolo, *sm. conciliabule*, m. *ժաղով Հեքաեղաղղաղ· 2· ժաղով ազաղաաձղաղ· ֆեղեղեղեղեղ ԵԵղեղ· 2· ղղղղ· ղղեղ ֆեղեղեղ·

Conciliamento, *sm. conciliation*, f. *Հաղաաեղիւն· ֆեղաղաձիւն· ղղղղղ· ղղեղեղեղեղեղ· — del sonno, *ce qui procure le sommeil. գեաձո. ղղղղղղ· ԵԵղեղեղեղեղ·

Conciliare, *va. concilier réconcilier. 2. se procurer. Հաղաձաղաձել· Հաղեղեղեղ ի ֆաղաաձիւն· 2· ղղաձեաղ· գղաաձղ աձեղ· ղղղեղեղեղեղ· ղղղեղեղեղեղ· ղղղղղեղ ղղղեղ· 2· ԵԵղեղեղ· ԵԵղեղ ԵԵղեղեղեղ· — il sonno, *faire venir envie de dormir. աձել գբաձ· ղղղղղ· ԵԵղեղեղեղ·

— a. *de concile. ժաղովղ· ֆեղեղեղ ղղղեղ·

Conciliatóre, *sm. conciliateur, médiateur*, m. *Հաղաձաղչիչ· միՋոցող· ղղղեղեղեղեղեղ· ղեղեղեղեղ·

Conciliatório, a. *a. qui tient à conciliation. Հաղաաեղիեան· ղղղեղ· ղղղեղեղ ֆեղեղեղեղեղ·

Conciliatrice, *sf. médiatrice*, f. *կին Հաղաձաղչիչ· միՋոցող· ղղղեղեղեղեղեղ· ղղղեղեղեղեղեղ·

Conciliazióne, *sf. conciliation*, f. *Հաղաաեղիւն· ղղղեղ· ղղղեղեղ·

Concílio, *sm. concile*, m. *ժաղով· ազեՀղաղաա· ֆեղեղ· ֆեղեղ ԵԵղեղեղեղեղեղ ղեղեղ ֆեղեղեղ·

Conciliózzo, *sm. synode*, m. *փոքր ժաղով· ֆեղեղ· ֆեղեղեղ·

Concimáre, *va. fumer, amender les terres, engraisser. ազգ ազեաձել· ԱԱղեղեղեղեղ· ֆեղեղեղեղեղ·

Concíme, *sm. fumier. m. 2. raccommodage. m. ազգ· 2· Նաղաղաձիւն· յաղգաղաաեւն· ֆեղեղեղ· ԱԱղեղ· 2· ֆեղեղեղեղ·

Concinnità,)*sf. ajustement*, m. *propreté*, **Concinnità**,)*sf. élégance*, f. *վաղեղղղղիւն· գաաաղաձեղիւն· 2· ՀնաՏեղ· գեղեղղաձիւն· ԵԵղեղեղեղ ԵԵղեղեղեղ· 2· ղղղեղեղեղեղեղ· ֆեղեղեղեղեղ· ֆեղեղեղ·

Concio, *sm. convention*, f. 2. *parure*, f. 3. *engrais*, m. *Հաղաղաձիւն· Հաղաաեղիւն. 2. գաղղ· գաձեաՏձաղ· 3· ազգ· ղղղեղ· ղղղեղ· 2· ֆեղեղ· ֆեղեղեղ· 3· ԱԱղեղ· ֆեղեղեղ·

— a, *a propre. élegant, e. կաղեղաղ· յաղգաղեաղ· գաաաղձեաղ· ֆեղեղեղեղ· ԵԵղեղեղեղեղ·

Conciofossechè, *c. vu que, puisque.*
Conciofossecosachè, *ɔrɔdʒʌʃʌkɛ.* • քանզի. Լինեն. Լիեոխէ.
Concionàre, *va. prêcher, haranguer.* Ճառաբանեմ, խօսիլ. Տրապարապախօս լինել. քարոզել. Խիհոց Լինիլ. Վոլ Վէրհիլ.
Concionatóre, *sm. prédicateur, harangueur, m.* Տրապարապախօս. քարոզ. Վոլ Վէրհիլ. Վոխ.
Concióne, *sf. sermon, discours, m.* Ճառաբան. խօսք. Տրապարապախօսութիւն. Խիհոց. Վոլ. Վէրհէ.
Conciossiachè, *c. quoique. 2. attendu*
Conciossiacosachè, *que.* Թէպէտ եւ. 2. ըստ ՀՀսին. քանզի. փոխանակ զի. Ֆորէ. Ֆորտը. 2. Լինեն. Լիեոխէ.
Concisamènte, *av. laconiquement.* Համառօտաբար. կարճառօտ. Ըշտոս. Հախիռոսէն.
Concisióne, *sf. concision, f. 2. hâchement, m.* Համառօտութիւն. 2. կտրուածի. յատկապէս Ըշտոսութիւն. 2. Ոռզրուալ.
Conciso, *a, a. concis, e.* Համառօտ. կարճառօտ. Համիրճ. Ըշտոս. Հախիռոսաբ.
Concistoriale, *a. consistorial, e.* առնիսի խորհրդոյ քահանայապետին. Վերհնալ Պէր. Նէյինէ Պ.ալէ.
Concistòrio, *sm. consistoire, m. 2. assemblée, f.* Ժողով Վերհնալին վարչապետ քահանայապետութեան Համդիպ. 2. Ժողով. Վերհնալ Պէնալ. 2. Պէրէ.
Concitamènto, *sm. agitation, f. trouble, m.* չիմիմ. խռովութիւն. ամբոխ. ապստի. Վէհ Վէլէ. Ֆորէլէնէլէ. Ֆորէլուալէ.
Concitare, *va. soulever, émouvoir, animer.* խռովել. յուզել. գրգռել. Տրապրիլ. Վէհվէհէ Լէբէ Ֆորէնէ. Ֆէնպորմէ. Ռոգէր Լինիլ.
Concitativo, *a, a. qui soulève.* գրգռիչ. Ֆէնպորէ. Ռոգէր Խոհէն.
Concitatóre, *sm. instigateur, m.* Տրապարզ. գրգռող. Ֆէնպոռ. Ֆինհնիլ.
Concitazióne, *sf. agitation, f. trouble, m.* ամբոխ. խռովութիւն. չիմիմութիւն. Տրապպրէ. Վէհվէհէ. Ֆինհն. Ֆորէլուալէ.
Concittadino, *a, a. concitoyen, ne. pays-an(ne).* ասՀպրեն քաղաքացի. Հէնէհէ.
Conclamazióne, *sf. acclamation, f.* բարբառ ազաղակութեան. Վէլիհն Ռոռոռ.
Conclàve, *sm. conclave, m. 2. cabinet, m.* Ժողով Ֆրրա.
Conclàvi, *sm.* Վարչապետաց առ. քնարէլ. Ղ.ԶԱՀՀանդպպէտ. 2. սենեակ այր ժողովոյ. Իր Ֆէռռը Խրինռոզ Հաֆէլնա ալեն Վերհոռ Պէնէլ. 2. ալ Պէնէլ.ռ Ռոռոռ.
Conclavio, *sm. cabinet, boudoir, m.* Ներքին սենեակ. դասիճ. Իլ ռոռ. Խալէնհնէ.
Conclavista, *sm. conclaviste, m.* պատասխ Ծիրանեաց վարդապետի որ երեմայ ընդ նմա ի ատեն խորհրդոյն. Պէնէլ.ռ Վոռ Վերհոռ Խռռհնէհռռը.
Concludènte, *a. concluant, e.* Ցկիրչ. Համառիչ. • Ղ.ԶԱՀՀանդպպէտ. Ներհնէլ.
Concludentemènte, *av. évidemment.* յայտնապէս. Ըշէհռբռ. Ռռէբնռ.
Concludère, *va. conclure. 2. enfermer ensemble.* Ցկիրել. Համառաւել. • Ղ.ԶԱՀՀանդպպանեալ. Ե փակել. պնդել. Ներհնէհռն Ներէռէ. Վերհոռ. 2. Խռռհռռ. ԸշոՐնռռռ.
Conclusióne, *sf. conclusion, f. 2. fin, f.* կատարած. կնիք. • Ղ.ԶԱՀՀանդպպէտ. Ներհնէհ. Ռռ.
Venire a —, *terminer.* յանկ. ի գլուխ հասնել. կատարել. դալ Ըշէհռբռ. Ռնէրէռէ. Ռնէրէռ Լինիլ.
Conclusionicola, *sf. petite thèse, f.* Համառօտ խնդիր. Ըշռռռռռ Ռռնէլէ.
Conclusivo, *a, a. concluant, e.* Ցկիրէլ. Համառիչ. • Ղ.ԶԱՀՀանդպպէտ. Խռռհնէլէ. Ներհնէհէլ.
Conclúso, *a, a. serré, e. 2. conclu, e.* փակեալ. սահմանեալ. 2. կատարեալ. Ռռնէռ Ռռէլ. 2. Ռնէրէռ.
Concóide, *sf. conchoïde, f.* գծագիր թէլ կոչոյ. Ռնէ Խռռհնէ Պռռնռռռ.
Concolóre, *a. d'une même couleur.* միագոյն. Հնռհնէլ.
Concomitánte, *a. concomitant, e. 2. qui a même pouvoir.* ընդ ասպիզ. ընդ ասպահից. • Զռռ գլխնռռ ռռռ Ռռռռռռ. Ըհնէհռռ.
Concomitánza, *sf. concomitance, f.* ընդ ասպիզն լինիլ. ի միասին ընդ ասպալ. • Զռռ գընդ ասպահութիւն. Ռռռռռռռռռ.
Concordagióne, *sf. concordance, f.* միաբանութիւն. Խռռհնէռռռռ.
Concordantemènte, *av. unanimement.* միաբանութեամբ. Խռռհնէռռռռռ.
Concordánza, *sf. concordance, f.* միաբանութիւն. Ռռնռռռռռ. Ռռնռռռռռռ. Ռռնռռռռռռռ. Ռռնռռռռռռռռ. Ռռնռռռռռռռռռ. Ռռնռռռռռռռռռռ. Ռռնռռռռռռռռռռռ. Ռռնռռռռռռռռռռռռ. Ռռնռռռռռռռռռռռռռ. Ռռնռռռռռռռռռռռռռռ. Ռռնռռռռռռռռռռռռռռռ. Ռռնռռռռռռռռռռռռռռռռ. Ռռնռռռռռռռռռռռռռռռռռ. Ռռնռռռռռռռռռռռռռռռռռռ. Ռռնռռռռռռռռռռռռռռռռռռռ. Ռռնռռռռռռռռռռռռռռռռռռռռ. Ռռնռռռռռռռռռռռռռռռռռռռռռ. Ռռնռռռռռռռռռռռռռռռռռռռռռռ. Ռռնռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռ. Ռռնռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռ. Ռռնռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռ. Ռռնռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռ. Ռռնռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռ. Ռռնռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռ. Ռռնռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռ. Ռռնռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռ. Ռռնռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռ. Ռռնռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռ. Ռռնռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռ. Ռռնռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռ. Ռռնռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռ. Ռռնռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռ. Ռռնռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռ. Ռռնռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռ. Ռռնռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռ. Ռռնռռ. Ռռնռռռ. Ռռնռռ. Ռռնռռռ. Ռռնռռ. Ռռնռռռ. Ռռնռռ. Ռռնռռռ. Ռռնռռ. Ռռնռռռ. Ռռնռռ. Ռռնռռռ. Ռռնռռ. Ռռնռռ. Ռռնռռ. Ռռնռռռ. Ռռնռռ. Ռռնռռռ. Ռռնռռ. Ռռնռռռ. Ռռնռռ. Ռռնռռ. Ռռնռռ. Ռռնռռռռռռռռռռռռռռռռռռռ

խառնարան. ախոյան. որ խնդրէ ինչ ընդ ումեք. եղեալ. կատ. հերմնելով.

Concorrènza, *sf.* concurrence, f. Նախանձառաբերութիւն. խնդրելն ինչ ընդ ումեք. եղելութիւն. խառնուածին. հերմնելեալ.

Concórrere, *vn.* concourir. 4. *s'assembler au même endroit, affluer, accourir.* կցորդ գոթձանիցի լինել. ի միասին լինել անուս. 2. նախանձել. խնդրել ինչ ընդ ումեք. 3. ընթանալ ի մի կէտ. միանալ. 4. խառնել. խառնն լինել անուս. չնչին օրինի. խորհրդ. ին. 2. եղելով. կատ. հերմնելով ելանի. 3. դիմելով. դէր իւրէ կենդանի. 4. եղելչնչին. դէր. ինչ. դարձ.

— in una opinione, *se joindre au sentiment, à l'avis d'un autre.* ունել զնոյն կարծիս. միաբանել. ի կարծիս. հերթեալ ձենի. խոհանել դէր. դէր ձեռնարկ ելանի.

Concorrimento, *sm.* concours, m. խառնարանի. ընդառաչելի.

Concórso, *sm.* concours, m. բազմութիւն խառնուած. խառնի. խառնիճաղանակ. ամբոխ. ընդառաչելի. ցեղ ելանի. խումբ.

Andare a —, *entrer en concurrence.* նախանձել. խնդրել ինչ ընդ ումեք. հերմնելով ելանի.

— a, *a. accouru, affluë, e.* խառնեալ. եղելչնչին (խումբ). դարձեալ.

Concótto, *a. a. cuit, digeré, e.* եփեալ. չնչելալ. *մարսած. ցնդելի. հասի ելանելով.

Concozione, *sf.* coction, f. չնչելիւն. ամբոխանի. հասի. ինչ.

Concreare, *va.* créer ensemble. առեղծանել. առնել ի միասին. ունել խորհրդնակ. հասելիւն.

Concrédere, *va.* croire. 2. confier. կարծել. 2. հաւատալ. յանձն առնել. խոհանի ելանի. 2. խոհանի. ինչ. ելիւն.

Concredersi, *vp.* s'accorder. միաբանել. չնչելիւնդ լինել. դէր. ելեալ ելանի.

Concréto, *a. a.* concret, e. կցեալ. *ինան. խրտեալ. գնդելիւն.

Concrezione, *sf.* concrétion, f. խառնուած. յօդուած. դիւնչ. ինչ.

Concriare, *va.* créer ensemble. առեղծանել. առնել ի միասին. ունել խորհրդնակ. հասելիւն.

Concubina, *sf.* concubine, f. Հարճ. ծոելչի. ոյնալ.

Concubinario, *sm.* concubinaire, m. որ ունի զՀարճ. նեղեանհալ. գորչ ինչ կենդանի. ընձեռանչ. ծոելչի. գուլանան.

Concubinato, *sm.* concubinage, m. ունելն զՀարճ. նեղեանհալ. գորչ ինչ կենդանի.

Concubinatore, *sm.* concubinaire, m. որ ունի զՀարճ. նեղեանհալ. գորչ ինչ կենդանի. ընձեռանչ. ծոելչի. գուլանան.

Concubinesco, *a. a.* de concubine. Հարճի. ծոելչի. ոյնալ.

Concubino, *sm.* concubinaire, m. որ ունի զՀարճ. անգիտ. Հոմնանի. ծոելչի. գուլանան. ընձեռանչ.

Concúbito, *sm.* occupation du même lit, f. l'action de dormir ensemble, f. խառնիչ. ինդելն ի միասին. գնա. ինչ ասլանա.

Conculcabile, *a.* digne d'être foulé aux pieds. արժանի կոխան առնելոյ. ելընձեռանչ.

Conculcamento, *sm.* l'action de fouler aux pieds, f. կոխելն. կոխան առնելն. ելընձեռանչ.

Conculcare, *va.* fouler aux pieds. կոխել. կոխան առնել. առ. ոտն կոխել. առ. աճուն Տարկանել. ելընձեռանչ. դասանչ. ոյնչ ելընձեռանչ.

— le leggi, *enfreindre, violer les lois.* առ. ոտն Տարկանել. արհամարհել զօրենս. ոյնս գործ ելինել. ծոելչի ոյնչ ելընձեռանչ.

Conculcatóre, *sm.* qui foule aux pieds. 2. oppresseur, m. որ առ. ոտն կոխե. 2. Տարբառասիրիչ. Նեղիչ. ոյնչ ելընձեռանչ. 2. ընձեռանչ.

Conculcazione, *sf.* l'action de fouler aux pieds, f. կոխանելն. առ. ոտն կոխելն. ելընձեռանչ. դասանչ.

Concúocere, *va.* cuire, digérer. Չնչել. ամբելել. *մարսել. ծոելչիլ. հասի ելինել.

Concupíre, *va.* désirer. ցանկալ. զգելել ելանչ.

Concupiscènza, *sf.* concupiscence, cupidité, f. ցանկալութիւն. անառակութիւն. պատչառասիրութիւն. առմաիր. ելհեղելի. Նեղեանհալ. Նեղ. ելընձեռանչ.

Concupiscere, *va.* désirer ardemment. ցանկալ. առմալ. զգելել. Նեղ. ելընձեռանչ. ելհեղելի ելինել.

Concupiscévole, *a.* concupiscible. մարմնանչ.

Concupiscibile, *s.* որակաւոր ցանկալութեան. Նեղեանչ.

Concupiscibilità, *sf.* concupiscence, f. ցանկալութիւն. առմալութ. Նեղեանչի. Նեղելեալելինել.

Concussare, *va.* secouer, agiter. չարժել. ի միասին ածել. ելինել. ասլանչ.

Concussatóre, *sm.* secoueur, m. չարժել. ելինել. ասլանչ.

Concussionário, *sm.* concussionnaire, m. Տարաստիրիչ. գրկիչ. ընձեռանչ. ելանչ.

Concussione, *sf.* concussion, exaction, f. Տարաստիրութիւն. գրկանչ. անիրաւութիւն. ընձեռանչ. ելասլանչ.

Concussivo, *a. a.* qui secoue. չարժել. ասլանչ. ելինել.

Condánna, *sf.* condamnation, f. գատապարտութիւն. գատաստիրանչ. գատաստիրանչ. ելանչ. ելանչ.

Condannábile, *a.* condamnable. գատապարտելի. 2. պարտաւելի. եպերելի. ելանչ ելընձեռանչ. 2. ելանչ ելընձեռանչ. ելընձեռանչ.

Condannagione, *sf.* ↓condamnation, f. գատապարտութիւն.

Condannamento, *sm.*↑ապարտութիւն. գատաստիրանչ. ելանչ.

Condannare, *va.* condamner. գատապարտել. պարտաւորել. 2. գործել. պարտաւել. ապագործել. եպերել. ելանչ. ելանչ. ելանչ. ելինել. ելանչ ելինել. 2. ելընձեռանչ. ելընձեռանչ. ելընձեռանչ.

Condannatóre, *sm.* celui qui condamne. գատապարտիչ. 2. գրասիչ. ելանչ ելինել. 2. ելընձեռանչ. ելընձեռանչ.

Condannatório, *a. a.* qui condamne. որ ածէ գատապարտութիւն. ելանչ ելինել.

Condannazione, *sf.* condamnation, f. գատապարտութիւն. գատաստիրանչ. գատաստիրանչ. ելանչ. ելանչ. ելանչ.

Condannévole, *a. condamnable.* դատապարտելի. 2. պատասխանի. հետեւ ելանելոճի 2. վերի ելանելոճի. վերևում։

Condebitore, *sm. codébiteur*, m. պարտակից. հետզօրէ.

Condecente, *a. bienséant, décent, e.* վայելուչ. պատշաճ. արժանի. համեստ. գեղեցիկ. գեղեցկութիւն։

Condecentemente, *av. décemment.* վայելուչ թեամբ. լաւ պատշաճի. արժանապէս. համեստելութեամբ. գեղեցկութեամբ էն։

Condecevole, *a. décent, bienséant, e.* վայելուչ. պատշաճ. համեստ։

Condegnamente, *av. dignement.* արժանապէս. լաւ արժանաւոր. լաւութեամբ. գեղեցիկ. հանճարեղ։

Condegnità, *sf. condignité*, f. արժանիք. արժանաւորութիւն. ևիւթեամբ. լաւութեամբ. լաւութիւն։

Condégno, a, *a. condigne, digne.* արժանի. արժանաւոր. լաւ. լաւութիւն։

Condennare, *v.* Condannare.

Condensamento, *sm. condensation*, f. համաձայնութիւն. խառնութիւն. ուշեցող. ոեռնիցեին. ինեռնաւոր. ահեռնին։

Condensare, *va. condenser, épaissir.* խտացնել. ուշ. ուշեալ ինել. ինեռնիչ ինել։

Condensatore, *sm. condensateur*, m. խտացուիչ (գործի). գեղեցկութիւն (աւելի)։

Condensazione, *sf. condensation, consistance*, f. համաձայնութիւն. խառնութիւն. ուշեցող. ինեռնիչ։

Condenso, a, *a. dense, épais, se.* խիտ. համ. ուշ. աւելի։

Condescendente, *a. condescendant, e.* որ գիտանի. ներող. քաղցր. գեղեցկութեան. ներելով. ներողամիտ. ներողամտութեամբ. ներելիութիւն։

Condescendènza, *sf. condescendance, complaisance*, f. գիջողութիւն. համաձայնութիւն. քաղցրութիւն. մարդասիրութիւն. գեղեցկութիւն. համակրելիութիւն. ներելիութիւն։

Condescéndere, *vn. descendre avec.* 2. *condescendre, consentir.* իջանել ի միասին. 2. գիջանել. խոնարհիլ. յանձն առնուլ. համաձայնել. ընդունել. ներելի ինել. 2. գեղեցկութիւն ինել. գեղեցկանալ. իջանել ներելով։

Condescendimento, *sm.* } *condescendance,* **Condescensione**, *sf.* } *complaisance*, f. գիջողութիւն. համաձայնութիւն. քաղցրութիւն. գեղեցկութիւն. համակրելիութիւն. ներելիութիւն։

Condimento, *sm. assaisonnement*, m. համեցողութիւն. համեմելիք. ինեռուցիչ։

Condire, *va. assaisonner.* 2. *ajuster, accommoder.* համեմել. ուշեցել. 2. համեցողել. կազմել. ինեռուցիչ ինել. 2. համեմելով. ուշեցողութեամբ։

Condiscendere, *vn. descendre en compagnie.* 2. *condescendre.* իջանել ի միասին. 2. գիջանել. ներել ինել. 2. ուշեալ ինեռուցիչ։

Condiscendimento, *sm. descente avec quelque personne.* 2. *complaisance*, f. իջանելով ի միասին. 2. գիջողութիւն. համաձայնութիւն ներելի ինել. 2. գեղեցկութեան. քաղցրութիւն։

Condiscépolo, *sm. condisciple*, m. աշակերտակից. ընկերասան.

Conditóre, *sm. fondateur, auteur*, m. արարիչ. պատճառաբան. ինեռնիչ ինեռուն. ինեռնող։

Conditúra, *sf. assaisonnement*, m. համեմելիք. համեցողութիւն. ինեռնիչ։

Condizionále, *a. conditionnel, le.* պայմանի. * իմաստ. լսելիք. ինեռնիչ։

Condizionalmente, *av. conditionnellement.* պայմանաբար. պայմանաւ. ինչ. լսելի ելեւ ուշ լսելի։

Condizionáre, *va. rendre propre.* կարող. բանական գործել. ողջացուցանել. ինեռուցիչ ինել։

Condizionatamente, *av. conditionnellement.* պայմանաւ. լսելի ելեւ։

Condizionáto, a, *a. propre, convenable.* պատշաճ. արժանի. բանական. ողջամիտ. ինեռնիչ։

Condizioncélla, *sf. honnête condition*, f. բարի պայման, արարատիւթիւն. եղի հաւ.

Condizione, *sf. condition*, f. 3. *pensée*, f. *sentiment*, m. 4. *ordre*, m. *constitution*, f. կարգ. պայման. առանձնան. արարատիւթիւն. բնութիւն. օրէնք. 2. գաղթ. պայման. օրէնք. * իմաստիւթիւն. 3. խորհուրդ. միտք. 4. դրաման. օրէնք. համաձայնութիւն. հաւանութիւն. սերեցող. 2. լսելի. ելեւ. 3. բանի. ճիւղ. ինեռնիչ. 4. խիչ. ելանան։

Uomo di —, *homme de condition. Mettersi a —*, *se mettre à la condition que, pourvu que.* պիտի որ միայն իմաստ. պատճառ. ինեռնիչ ելեւ։

Condoglienza, *sf. condoléance* ի. վշտակցութիւն. արդարացութիւն. ամբողջ. ինեռնիչ։

Condolérsi, *vp. se plaindre.* 2. *participer à la douleur de qn.* գոչել. ելեւ. 2. ողջամիտ. ինեռնիչ։ 2. ամբողջ. ինեռնիչ ինեռնիչ։ 2. ամբողջ. ինեռնիչ ինեռնիչ։

Condominio, *sm. puissance, propriété, partage*, f. իշխանութիւն սեփականութիւն. ինեռնիչ ելեւ. ինեռնիչ։

Condonábile, *a. excusable.* ներելիոյ արժանի. ներելոյ. ներելի լսելի։

Condonare, *va. excuser, pardonner.* ներել. թողուլ. թողութիւն անձին. անել. ինեռնիչ. ողջացուցանել. ներող գոյութիւն։

Condonatóre, *sm. qui pardonne.* ներող. անել. ներելի. ներող գոյութիւն։

Condonazione, *sf. pardon*, m. թողութիւն. անել։

Condóre, *sm. condor*, m. պահպանձ. ինեռնիչ. ինեռնիչ ինեռնիչ։

Condótta, *sf. conduite*, f. առաջնորդութիւն. վարչութիւն. 2. կարգ. գնացք. ընթացք. ելեւէջ. գնացիչներելիչ. 2. ելեւէջ. ներելիչ. ինեռնիչ. ինեռնիչ. ինեռնիչ. ինեռնիչ։

Condottiera, *sf. conductrice*, f. կին առաջնորդ. ելեւէջող. ելեւէջ։

Condottiere, *sm. conducteur*, m. 2. *capitaine*, m. առաջնորդ. 2. վարիչ. գլխավոր. ելեւէջող. ելեւ ներելիչին. 2. ներող։

Condótto, *sm. conduite*, f. 2. *conduit, canal*, m. 3. *chemin*, m. *voie*, f. առաջնորդութիւն. 2. խողովակ. ընդունդ. 3. ճանապարհ. գնացիչներելիչ. 2. ելեւէջ. ան ելեւ. 3. ելեւ. ներելիչ։

— a, *a. conduit, e.* առաջնորդեալ. առնեալ. ներելիչին։

Condúcere, *va. conduire. առաջնորդել. տանել. ֆուրմանել. ուղղել. խոհրդել.*

Conducevole, *a. favorable. ջաղաց. օգնական. փուշեղէն. ուղղական.*

Conducibile, *a. convenable, propre. վայելուչ. պատշաճ. ուղղուն. խոհրդելի.*

Conducimento, *sm. conduite, direction.* f. *առաջնորդութիւն. վարչութիւն. ֆուրմանութիւն. պահպանութիւն.*

Conducitóre, trice, *s. guide*, m. *առաջնորդ. ֆուրմապետ.*

Conduplicazione, *sf.* (t. di ret.) *répétition*, f. *կրկնութիւն. ինդրէլ.*

Condurre, *va. conduire. 4. soudoyer. առնել. առաջնորդել. երթալ առաջի. 2. առաջնորդել. ուղղել. վարել. 3. ջանկ, ի գլուխ հանել. 4. վարձել. խոհրդարկել. ֆուրմանել. ինդրել. խոհրդել. 2. խոհրդարկել. պահպանել. ներկայանալ. 3. ներկայել. 4. ինդրել. ֆուրմանել. ինդրել. 2. ինդրել. պահպանել. ներկայանալ. 3. ներկայել. 4. ինդրել. ֆուրմանել. ինդրել. 2. ինդրել. ֆուրմանել. ինդրել. 2. ինդրել. ֆուրմանել. ինդրել. 2

Confettière, *va. confire.* եփել, Համդեպնել, յօրինել, անաշաղացանել, շաքարաւ. Եփեցնել. Եփել. Խոնիլ. եռալ. Եփելիք.

Confettatóre, *sm. confiseur,* m. կազմիչ. վաճառաւոր Համդեպնաձոյ շաքարի. անուշաբար Եփեցնիչ. Եփելիքաձիչ.

Confettiera, *sf. vase à servir des dragées,* m. անօթի Համդեպնաձոյ շաքարի. Խոնելու Եփեցնելու տեսակ.

Confettiére, *sm. confiturier,* m. կազմիչ. վաճառաւոր Համդեպնաձոյ շաքարի. անուշաբար Եփեցնիչ. Եփելիքաձիչ.

Confétto, a, *a. confit,* է. եփեալ. յօրինեալ. Համդեպնալի շաքարաւ. Եփեալ Եփելիք.

Confetto, *sm.) confitures,* f. pl. 2. confection, *sf.)* tion, f. Համդեպնաձոյ շաքարի շաքար. 2. Համդեպնաձոյ բժշկական. Եփեցնելիք. Եփեալ Եփելիք. Խոնելու. Եփելիք. 2. Համառն.

Confezionáre, *va.* confire. եփել, Համդեպնել, շաքարաւ. Եփեցնելիք. Եփեալ Եփելիք.

Confezióne, *sf. confiture,* f. 2. confection, f. Համդեպնաձոյ շաքարի. 2. Համդեպնաձոյ բժշկական. Եփեցնելիք. Եփեալ Եփելիք. Եփելիք. 2. Համառն.

Conficcaménto, *sm.* action de clouer, f. բռնանելն. Ճիմնուն.

Conficcáre, *va. clouer.* բռնանել. Ճիմնուն.

Conficcatúra, *sf.* l'action de clouer, f. բռնանելն. Ճիմնուն.

Confícere, *va. consacrer.* 2. confire. օրհնել. զաւրք խորհուրդն. 2. եփել. Համդեպնել շաքարաւ. Խոնիլ. եռալ. 2. Եփեալ Եփելիք.

Confidaménto, *sm. confiance, foi,* f. վստահութիւն. Հիմնուն. Խոհ.

Confidánza, *sf. confiance,* f. 2 *foi, parole,* f. վստահութիւն. 2. բան. խոստումն. Խոհ. 2. Թեզ. Երդում.

Confidáre, *va. confier.* Հաւատալ. տալ. աւանդել. ապաւան առնել. Վստահ. Խոհանալ. Ներել Հիմն.

— *vn.)se confier, se reposer sur* Confidársi, *pr.)on.* Հաւատալ. վստահ. վստահացուն լինել. Թոյնաչանել. Հիմնուն Հիմն. Խոհանալ. Ներվելիք.

Confidáto, a, *a. confident,* է. Հաւատարիմ. ասելի. Եղն.

Confidénte, *sm. confident,* m. Հաւատարիմ. մտերիմ. Թորհրդակից. Ներքինեաց բարեկամիկ. ասելի. Եղն. Եռն. Թերասն. Գնաս. Հեղ. Խոհասն.

Confidentemènte, *av. confidemment.* վստահութեամբ. բարեկամութեամբ. սիրով. Հիմնուն Ներ. Ներվելիքով. ասելիաբար.

Confidénza, *sf. confiance, confidence,* f. 2. *familiarité, amitie intime.* վստահութիւն. յոյս. Համոզմանութիւն. 2. մտերմութիւն. բնաւորութիւն. բարեկամութիւն. Հիմնուն. Խոհանոց. Խոհ. 2. ասելիաբար. Հիմնուն. Ներքնալեզ. Խոհալեզ.

In —, *confidemment.* վստահութեամբ. բարեկամութեամբ. Հիմնուն Ներ. ասելիաբար.

Confidenziále, a. *confidentiel, le. familier,* e. ընտանի. մտերմութեան. բարեկամութեան. ասելիաբար.

Confidenziário, *sm. confidentiaire,* m. որ ունի Հաւս ինչ վստահութեամբ. այլոյ ի նա. պահելիս հիմնիւթեամբ իւր վստահ ուշն.

Configgere, *va. clouer.* 2. confondre. բռնանել. 2. խառնակել. Ճիմնուն. 2. խորհրդարկել.

Configgiménto, *sm. l'action de clouer,* f. բռնանելն. Ճիմնուն.

Configuráre, *va. conformer à la figure.* Նմանեցուցանել. Ներկերգել.

Configurársi, *vp. prendre la figure, la ressemblance.* Նմանել. Ներկերգել. ասլան. պատրաստ ասլան.

Configurato, a, *a. semblable.* կերպարանակից. Նման. 2. Նմանեալ. Ներկեր. ասլան. 2. Ներկերգել.

Configurazione, *sf. configuration,* f. Նմանութիւն. կերպարանք. Ներկ. ասլեն.

Confinante, a, *voisin, e.* աստիճանակից. պատարտական. Հիմնուն.

Confinâre, *va. confiner, reléguer, bannir.* 2. *aborner, mettre des limites, des bornes.* Հալածել. պատել. տարագիր առնել. 2. աստիճան Հաստատել. դնել. աստիճանել. Հիմնել. Ներկեր. Ներկերգել Հիմն. 2. Հիմն ներել.

— *vn. confiner, être proche, aboutir.* աստիճանակից, մերձաւոր լինել. Հիմնուն. Խոհ. Եղն ասլեն.

Confinársi, *vp. se confiner, se renfermer.* Ինքնատուալ. ամփոփել. Ներկերգել.

Confine,) *sm. confins,* m. pl. *limite,* f. 2. re-Confino,) *legation,* f. աստիճան. եզր. 2. *emprisonnement* Հիմն. Հասն. 2. Ներկերգ.

Confiscábile, a. *confiscable.* զոր մարիլ է առնել. յաքրատիս. Վերնե ղաղն ասլեն.

Confiscaménto, *sm. confiscation,* f. առնելն յաքրատիս. Վերնե ղաղն Հիմն. ասլեն. Հասն. Ներ.

Confiscáre, *va. confisquer.* առնել. Հաւատնել յաքրատիս. Վերնե ասլեն. Հիմնուն Հիմն.

Confiscazióne, *sf. confiscation,* f. առնելն յաքրատիս. 2. Ինչ կամելայ յաքրատիս. Վերնե ասլեն. Հասն. 2. Վերնե ղաղն ասլեն. Հալ. Ներ.

Conflagrazióne, *sf. conflagration,* f. կիզանելն. պրոմնն. Խոհան.

Conflátto, a, *a. joint ensemble.* յօդեալ. կցեալ. Հաւասնալ. Ներ ասլեն.

Conflitto, *sm. conflit, combat,* m. մարտ. պատերազմ. Եղն. Ասլեն.

Confluénte, *sm. confluent,* m. գետախառնուրդ. Հիմնուն. Իւր ասլեն Ներվելիք.

Confluttuazióne, *sf. fluctuation réciproque,* f. ասաստանելն ի միասին. Ներ ասլեն.

Confondere, *va. confondre. 4. fondre.* խառնել. խառնակել. 2. շիտիել. խառնակել. 3. անալեցուցանել. յամեին առնել. 4. Հալել. Ներվելիքով. 2. ասլեն. 3. Խոնարհ ասլեն. 4. Երկնիլ.

Confondibile, a. *qu'on peut confondre.* զոր մարիլ է շիտիել. ասլեն ի Հալ. պահելիս.

Confondimento, *sm. confusion,* f. 2. *ruine,* f. շիտիելութիւն. 2. Պլաս. կործանումն. Հալելութեամբ. 2. ղաղն. Վերնելեզ.

Confonditóre, *sm. perturbateur*, m. *աղմկիչ· ամբոխարար· խառնիչ·* ֊ երկպառակիչ· ֆիներ֊ ֆօֆոբրօֆ֊

Conformáre, *va. conformer. կերպարանակից առնել· միաբանել· նմանեցուցանել·* ֊ դեն֊ դերիմաստ· ֊ սոյնորսրակ· ֊ համաձայն եմ֊ֆ֊

Conformársi, *vp. se conformer. միաբանիլ· կիմանիլ· ֊ նմանիլ· ֊ սոյնորսրակ· ֊ համաձայն եմ֊ֆ֊*

Conformativo, a, *a. qui se conforme. նմանիչ· միաբանիչ·* ֊ դեն֊ դերիմաստ· ֊ սոյնորսրակ·

Conformazióne, *sf. conformité*, f. *նմանութիւն· 2· միաբանութիւն կամաց· համաձայնութիւն·* ֊ դեն֊ դերիմաստ· ֊ 2· ընդ֊ ֊ ֆայլ սըմ֊ ֊ ֆօֆոբրօֆ֊

Confórme, a. *conforme, semblable. համադրի· համաապատնման կերպարանակից·* ֊ դեն֊ դերիմաստ· ֊ սոյնորսրակ· ֊ համաձայն եմ֊ֆ֊ — *prep.* } *conformément, selon,*

Conformemènte, *av.* } *comme. համադրի· ապա֊ կան· իրթեւ· քան նմանութեամն· քան·* ֊ դեն֊ դերիմաստ· ֊ դեն֊ դերի· ֊ սոյնորսրակ·

Conformevole, a. *conforme, semblable. նմանի· համադրի·* ֊ դեն֊ դերի· ֊ դեն֊ դերիմաստ· ֊ սոյնորսրակ·

Conformista, *sm. conformiste*, m. *համաապատկից անդրադարձ·* ֊ իմիւնէք ֆօռմիսթ֊ֆ֊

Conformità, } *sf. conformité*, f. *միաբա֊*

Conformitáde, } *նութիւն· նմանութիւն· 2· միաբանութիւն կամաց· համաձայնութիւն·* ֊ դեն֊ դերիմաստ· ֊ սոյնորսրակ· ֊ դեն֊ դերիմաստ· ֊ 2· ընդ֊ ֊ ֆայլ սըմ֊ ֊ ֆօֆոբրօֆ֊

Confortagióne, *sf.* } *secours, confort*, m.

Confortamènto, *sm.* } *օգնութիւն· քաջալե֊ րանութիւն·* խոսրով֊ ֊ խոսրով վէրջ֊

Confortáre, *va. conforter. 2. consoler. զօրացուցանել· կազդուրացուցանել· քաջալերել· պատրաստել· 2· միսիթարել· սիսթել·* ֊ ֆօռթէ֊ֆ֊ ֊ ֆօռթէ֊ֆ֊ ֊ ֆօռթէ֊ֆ֊

Congelazióne, *sf.* congélation, f. ապառելը · պաղելը · գոլացումը ։

Congeneo, a, *a.* ne ou engendré ensemble. ի միասին ծնեալ · ներոյթեր տալը ։

Congénere, *a.* du même genre. Համապիսի · նըր տալոյն ։

Congénito, a, *a.* naturel, le. ի միոջէ բնութենէ · միասին · հնչուն ։

Congérie, sm. amas, tas, monceau, m. չեղջէ · կոյտ · կոյտակ · խըրձ ։

Congettúra, *sf.* conjecture, f. կարծիք · խոհ ։

Congetturalmènte, *av.* conjecturalement. կարծեալօք · ի կարծ · խոհոյն իւր · խոհակերպ ։

Conghiettúra, *sf.* conjecture, présomption, f. կարծ · կարծիք · խոհ · գուշակ ։

Far —, présumer. կարծել · Համարել · խոհ անի ։

Conghietturále, *a.* conjectural, e. որ ի կարծեայ է · խոհոյն վերայ · խոհակի իւր է ։

Conghietturáre, *va.* conjecturer, présumer. կարծել · Համարել · վարկանել · խոհակ անիլ ։

Conghietturatóre, *sm.* qui conjecture, m. կարծօղ · խոհակի ։

Góngio, *sm.* (sorta di misura de' Romani pel liquidi) conge, m. *2.* conge, m. մարկաղձ · *2.* Հրաման երթալոյ · պարոյն · իւր տեղացըն դոս · *2.* նը · իւր նրան · յիմացընել ։

Congiugále, *a.* conjugal, e. ամուսնական · Կնոջ-ական ։

Congiugáre, *va.* conjuguer. վարեմիլ զբաներ · *թողուիլ · * Համարիլ · պէս անիլ ։

Congiugáto, sm. marié, m. ամուսնացեալ · ամուսնաւոր · Կնքեալն · Կնքեալ ։

Congiúgnere, *va.* joindre. միասրել · կցել · յօդել · պինդ անիլ · գոռալ-ըսարուն · պը անիլ ։

Congiugnimènto, *sm.* liaison, jointure, f. կապ · յօդ · պինդ անիլ · գոռ ։

Congiugnitóre, *sm.* qui joint. միասրիչ · յօդիչ · պինդ անիլ ։ պը նոյն ։

Congiugnitúra, *sf.* liaison, jointure, f. միասրութիւն · յօդ · պինդ անիլ · պը նոյն · գոռ ։

Congiúngere, *va.* joindre, annexer. միասրել · յօդել · կցել · Համակել · ազգակցել · պինդ անիլ · գոռ-ըսարուն · Համեստըսրուն ։

Congiúngersi, *vp.* s'accoupler. Համրուսկել · Համակիլ · Կնքիլ · ծիս անիլ ։

Congiungiménto, *sm.* jonction, union, f. *2.* accouplement, m. միասրութիւն · յօդ · *2.* Համակ · պինդ անիլ · պը նոյն · *2.* Կնքելը · ծիս ։

Congiúnta, *sf.* femme, épouse, f. ամուսին · կին · կոյր · Կնէ ։

Congiuntamènte, *av.* conjointement. միասնաբար · ի միասին · պէս · պէսոյ ։

Congiuntivo, *sm.* le conjonctif, m. միասնարիչ · յօդիչ · կցիչ · պը նոյն · գոռ-ըսարուն · բառ-ոյա · Կնոջ ։

Congiúnto, *sm.* parent, m. ազգական · միջնաւոր · Կոչում ։

— a, *a.* joint, e. միասրեալ · յօդեալ · կցեալ · պը ոյնոյն · պինդ անիլ · գոռ-ըսարուն ։

Congiuntúra, *sf.* jointure, liaison, f. *2.* temps propre, m. conjoncture, f. կցուած · յօդ · զոդ · կապ · միասրիչ · *2.* դիպող ժամ · դէպ ժամանակ · ժամ պարապոյ · ըսրէ-էէ-էէ · պինդ անիլ · պը նոյն · գոռ · *2.* ծնօրհ ։

— delle coste, le défaut des côtes. անա կուշտ · զոզ ոեբոյնը · Կոնքին ներկինն ։

— delle dita, nœud, jointure des doigts. յօդք, կապուիք մատանց · գոռնի գնալը ։

Congiunzióne, *sf.* conjonction, f. միասրութիւն · կցորդութիւն · *2.* կապ · * շաղկապ · * Հոգոյ մասն · պը նոյն · պինդ անիլ · գոռ-ըսարուն · *2.* ոնի ։

Congiúra, *sf.* } conjuration, conspiration, f. կապ · միասրութիւն · խառնիք · երդումն · ուխտ · պատասխանի ետան · *2.* դաշնաւորութիւն · զրոյցներ իւրեանց · *2.* կոչումն · պ-ան-ելը ։

Congiuráre, *vn.* conjurer, comploter. միասրան երդնուլ · ուխտ գնել · միասնել · յապատասխանել · զրոյցներ իւրեանց ընել · հոմըսրելը · Կռնել պը ոեբոյնը · — *va.* conjurer, prier instamment. Հնամանել · ժանլ · կոչում անիլ · պը նոյն ընել ։

Congiuratóre, *sm.* conspirateur, conjuré, m. կապող երդմամբ · ապատամբ · զրոյցներ իւրեանց հնարող · հնարող · գիշերի ։

Congiurazióne, *sf.* conjuration, conspiration, f. complot, m երդումն, ուխտ, դաշն պարեալ · ի միասին · զրոյցներ իւրեանց ընէլը · կռնելը · Կռնէլն կոչումն ։

Conglobáto, a, *a.* réuni, englobé, e. Հաւաքեալ · գիտեալ · պերեալն · Նոսի ոլմա ։

Conglobazióne, *sf.* (t. di ret.) conglobation, f. գումարութիւն յանդիմանութեանց · * կուասակութիւն · Կոբոյնոյնա · ոերոյնն · Կոսոյն Կոսոյն Կոնոյնոյ Կոնոյնը ։

Conglutinamènto, *sm.* conglutination, f. միանդամայնացութիւն · Կոնելը կոնա · Կեանիկոնա ։

Conglutinare, *va.* conglutiner. միանդամայնանել · Կոնելը կոնա · Կեանիկոնա ։

Conglutinativo, a, *a.* conglutinant, e. միանդամայնարար · Կոնելը կոնի · Կեանիկոնիկ ։

Conglutinazióne, *sf.* conglutination, f. միանդամայնացութիւն · Կեանիկոնա · Կոնելը ։

Congratuláre, *va.* congratuler, féliciter qn. խնդակից, ուրախակից լինել · խնդալ ընդ··· պոոյնոյնոյնա · Կեանիկոնա այլ ոեբոյնն · Կոնել · Կոնոյնն Կոնոյնոյ ։

Congratulatóre, *sm.* qui félicite. որ խնդակից, ուրախակից լինի · պոոյնոյնոյնա · Կեանիկոնի նոյն ։

Congratulatório, a, *a.* congratulatoire. խընդակից լինելոյ · Կոնեանիկոնի պեոոոոյ ։

Congratulazióne, *sf.* congratulation, félicitation, f. խնդակիցն լինել · պոոյնոյնոյնա · Կեանիկոնա · Կեանիկոնոյ · այլ ոեբոյնն · Կոնելն ։

Cóngrega, *sf.* (dicesi oggi particolarmente d' un' adunanza di sacerdoti) assemblée, congrégation, f. միաբանութիւն · ժողով · պիոոյնոյ ։

Congregamento, *sm. assemblée*, f. *ժողով· ատեան*.

Congregare, *va. assembler. ժողովել· դումարել· հաւաքել· ատենախօսել· ճառ, խօսք ընել*.

Congregazione, *sf. congrégation*, f. *միաբանութիւն· ժողով· ընկերութիւն· ճեմարան· ընտրեալ ճեմարան· տեսչութ*.

Congresso, *sm. congres*, m. *entrevue*, f. *ժողով· խորհուրդ· առեալ խորհրդոյ· պատշաճ խորհրդակցութիւն· տեսակցութիւն· տեսութիւն· տեսութեան գնալ*.

Congrua, *sf.* (quella provvisione necessaria ad un paroco per poter vivere) *portion congrue*, f. *չա՛ք ժողովրդապետին· համապատասխան կերակուր· կերպարանք· ընդունէ պետականին*.

Congruamente, *av. congrûment. արժանապէս· ըստ պատշաճի· համեմատութեան· պատշաճապէս*.

Congruente, *a. convenable. պատշաճ· վայելուչ· պատեհ· համեմատ· պետական*.

Congruenza, *sf. convenance, relation*, f. *պատշաճութիւն· պատեհութիւն· համեմատութիւն*.

Congruismo, *sm. congruisme*, m. *ասումն պատշաճութեան վերայ· պատշաճութիւն ըստ կերպարանաց*.

Congruità, *sf. congruité*, f. *պատշաճութիւն վերայ· պատեհութիւն ըստ*.

Congruo, *a, a. bienséant, e. պատշած· պատեհ· համեմատ· պետական*.

Conguagliare, *va. égaler. հաւասարել· շահասար առնել· ընդհանուր կրել· հաւասարել*.

Conguaglio, *sm. égalité*, f. *հաւասարութիւն· ընդհանուր· պետականութիւն*.

Coniare, *va. frapper de la monnaie. 2. tirer. դահլեակն հատանել, դրամել· 2· հատանել· անագրէ· · տալ դահեակ· տեսակ առնել· 2· կերպանել*.

Coniatore, *sm. monnayeur*, m. *դահլեակահատ· տեսակ· տեսակող*.

Conicamente, *av. en forme de cône. իբրեւ գիսոս· համբառնական*.

Conico, *a, a. conique. կոնաձեւ· կոնի· համբառնական*.

Conigliera, *sf. garenne*, f. *տեղի, որպէսզի*

Coniglieria, *sf. մահապարտ· · · համբառնել· · · համբառնական*.

Coniglio, *sm. lapin*, m. *lapine*, f. *հազար· · · համբառնել*.

Coniglilozzo, *sm. tapereau*, m. *հազ հազարիկ· · · համբառնելը*.

Conio, *sm. coin à fendre*, m. *2. empreinte*, f. *տեսակ· կնիք· 2· գիր, պատկեր դահլեակացուկնէն· 2· տիպ*.

Conjettura, *sf. conjecture*, f. *կարծիք· համբոյն*.

Conjugale, *a. conjugal*, e. *ամուսնական· ամուսնական· ամուսնական*.

Conjugare, *va. lier ensemble. 2. conjuguer. յօդել· կցել միասին· 2· փոփոխել գրաւոս· *յծորդել· * խոնարհել· · · համբառնել· · · համբառնական· · · համբառնական*.

Conjugato, *sm. marié*, m. *ամուսնացեալ· համբառնական· համբառնական*.

Conjugazione, *sf. conjugaison*, f. *փոփոխումն բանից· * յծորդութիւն· · · համբառնական*.

Conjuge, *s. le mari ou la femme, l'époux ou l'épouse. ամուսին· կին*.

Conjugio, *sm. mariage*, m. *ամուսնութիւն· համբառնական· համբառնական· համբառնական*.

Conjuntivo, *sm. conjonctif*, m. *կոիչ· յօդիչ· համբառնական*.

Conlocutore, *sm. interlocuteur*, m. *խօսակից· · · համբառնական*.

Connaturale, *a. naturel, le. 2. conforme. բնական· բնութեր· 2· պատշած· վայելուչ· համբառնական· 2· համբառնական· համբառնական*.

Connaturalizzato, *a, a. naturalisé, e. ազգական· բնատր լեալ· համբառնական· համբառնական*.

Connaturare, *va. rendre semblable. նմանակից առնել· նմանեցուցանել· կերպարանակից· համբառնական· համբառնական*.

Connazionale, *a. national, e. համազգի· · · համբառնական· համբառնական*.

Connessione, *sf. connexion, liaison*, f. *rapport*, m. *կապ· միաբանութիւն· յօդ· պատշաճութիւն· · · համբառնական· համբառնական· համբառնական· համբառնական*.

Connessità, *sf. connexion*, f. *կապ· յօդ· · · համբառնական*.

Connesso, *a, a. connexe. կապեալ· յօդեալ· կցեալ· · · համբառնական*.

Connettere, *va. attacher. կապել· յօդել· կցել· յարել· համակել· · · համբառնական· համբառնական· համբառնական*.

Connivenza, *sf. connivence*, f. *անուանութիւն· ի գոյութիւն· ի մէջ տալը· ներողութեան կէտ· ներ գտնուս· ներ գտնուած· · · համբառնական*.

Connubio, *sm. mariage*, m. *ամուսնութիւն· համբառնական· համբառնական*.

Connumerare, *va. compter. համրել· համրանել· կարգել ի թիւ· · · համբառնական· համբառնական*.

Cono, *sm. (certa figura geometrica) cône*, m. *կոնաս· կոն· համբառնական*.

Conocchia, *sf. quenouille, quenouillée*, f. *վուշ· ծիլի իլոյ· * ղազնոց· համբառնական· համբառնական· համբառնական*.

Conoide, *sf. conoïde*, m. *կոնաձեւ· · · համբառնական· համբառնական*.

Conoscente, *a. connaissant. 2. personne qu'on connait. 3. reconnaissant. ճանաչող· · 2· ծանօթ· ծանուցեալ· ընտանի· 3· շնորհակալ· * երախտապարտ· համբառնական· 2· · · համբառնական· համբառնական· 3· համբառնական· համբառնական· համբառնական*.

Conoscentemente, *av. avec reconnaissance. շնորհակալութեամբ· համբառնական*.

Conoscenza, *sf. connaissance*, f. *4. reconnaissance*, f. *ճանաչումն· ծանօթութիւն· գիտութիւն· 2· գիտութիւն· տեսակ· համբառնական· համբառնական· 3· ծանօթութիւն· ընտանութիւն· 3· շնորհակալութիւն կենաց· բարեկամութիւն· 4· երախտապարտութիւն· շնորհակալութիւն· * երախտագիտութիւն· համբառնական· համբառնական· համբառնական· համբառնական· 2· ինչ· տեսակ· համբառնական· համբառնական· համբառնական· համբառնական· 3· տեսակ· համբառնական· համբառնական· համբառնական· համբառնական· 4· համբառնական· համբառնական*.

Conoscere, *va. connaitre. 5. prendre connaissance d'une affaire. 6. reconnaitre. ճանաչել· գնաչել· 2· գիտել· գիտակ, իրագէտ· տեսակ լինել· 3· գիտել· ճանանչել· տեղեկանալ· 4· գտանել· 5· իմանալ· տեղե·*

կանալ · իրագէկ, իրազգաց · գգաստ լինել · զգալ · 6 · ներհասնաշարժ, ընդհակառակ լինել · ըմբռնիլ · ուշիւթ · ներհաս լինիլ · 2 · ուշիւթ · վստահ · ուշիւթ լինել · 3 · տրէհ, ծաղուց օգտ · ծիւս լինիլ · 4 · լրջմիտ, տուայ ուշիւթ · 5 · տաւտիճ · խոհեր ուշիւթ · 6 · ճշդիւ ուշիւթ · չխոչ լինիլ ·

Conoscibile, *a.* connaissable, ծանաչելի · ըմբռնելի · գիտելի · ուշիւթ ·

Conoscibilità, *sf.* connaissance, f. ծանօթութիւն · ըմբռնելիութիւն · ուշիւթ ·

Conoscimento, *sm.* connaissance, f. ծանօթութիւն · ըմբռնում ·

Conoscitore, trice, *s.* connaisseur, se. ծանաչող · ընդունող · գիտուն · տեղեակ · գիտակ · փորձ · ըմբռնող · տեղեակ · ճշդիւ · գիտնական ·

Conoscitura, *sf. discernement*, m. ծանօթութիւն · գիտութիւն · ընդունակութիւն · ըմբռնողութիւն · տեղեակութիւն · ուշիւթ ·

Consciutamente, *av.* avec réflexion. ծանաչելով · ընդունելեամբ · խորհրդով · ուշիւթ · տեղեակ ·

Conquassabile, *a.* qu'on peut ébranler. չարժուն · չարժելի · ընդհանրին · տատանելի · գիտելի ·

Conquassamento, *sm.* secousse, f. չարժումն, երերումն · տատանութիւն · տատանումն · տատանում ·

Conquassare, *va.* fracasser, ébranler, տատանեցուցանել · տատանել · չարժել · երերել · թափ տալել · կործանել · * ցնդել · տատանել · տելտիկ · երերիկ ·

Conquasso, *sm.* ébranlement, m. տատանում · կործանումն · երերումն · տատանութիւն · տատանում · երերում · տատանում · երերիկ ·

Andare, essere in—, tomber en ruine, անկանել · կործանել · երերիլ ·

Mettere in —, ruiner, fracasser, mettre en pièces. արկանել · քակել · քանդել · կործանել · երերիկ ·

Conquidere, *va.* affliger excessivement. 2. troubler. տատապեցուցանել · լլկել · խռովել · 2 · խռովել · ամբոխել · ծիւս, երկնչիլ լինիլ, վնասիլ · 2 · ալի խոտ լինիլ ·

Conquidersi, *rp.* se tourmenter, s'affliger. չարչարել · տատապել · ծիւս, երկնչիլ երկնչիլ ·

Conquiso, a, *a.* tourmenté, affligé, e. չարչարված · տատապված · ծիւս, երկնչիլ երկնչիլ ·

Conquista, *sf.* conquête, f. տանուլ

Conquistamento, *sm.* կռապատ · ալեաջանկալութիւն · չարիմիտ իւն · տերութիւն · ալեաջ նուաճանալ · ղաղի · ճիւնն օվ ձոլ · ալեաջ ձգնեցին · ոգեւոր գնահատութ ·

Conquistare, *va.* conquérir. տանուլ գնապատ · տերել ալեաջ նուաճանել · բռնել · ի բռան առնուլ · ալեաջ · ճիւնն, ղաղի · ինքնին լինիլ ·

Conquistatore, *sm.* conquérant, m. ալեաջ · տիրող · չարիմ · նուաճող · ճիւնն · գնահատող · ղաղի · ալեաջ ·

Consacrante, *a.* consacrant, m. օրհնիչ · նուիրող · նուիրիչ ·

Consacrare, *va.* consacrer. 3. sacrer, dévouer. օրհնել · սուրբ առնել · սրբել · նուիրել · մատուցանել · 2 · օրհնել · սրբել գիշոց պատարագի · * քահանայագործել · 3 · կատարել · օծանել · ձեռնադրել · ուսնուցանել · նուիրել · ինքնանուիրել · 4 · նուիրել · ուսնուցանել · 5 · նուիրել · ինքնանուիրել · 6 · նուիրել · ինքնանուիրել ·

Consacrazione, *sf.* consécration, f. 3. sacrifice, m. օրհնութիւն · նուիրութիւն · սրբելութիւն · 2 · օրհնութիւն, սրբութիւն · գիշոց պատարագին · * քահանայագործութիւն · 3 · օծանեն (իմաստասոց) · նուիրելութիւն · 2 · նուիրում · 3 · ինքնանուիրելութիւն · ինքնանուիրում ·

Consanguineo, a, *a.* consanguin, e. արեանակից · ազգակից · նուիրչ ·

Consanguinità, *sf.* consanguinité, f. ազգականութիւն · նուիրչութիւն ·

Consapevole, *a.* complice. գիտակ · իրագէտ · ծանօթ · տեղեակ · ծիւս · նուիրչ · ինքնանուիրչ · 2 · նուիրչ ·

Consapevolezza, *sf.* connaissance, f. գիտակութիւն · տեղեկութիւն · նուիրչ · ինքնանուիրչ ·

Consapevolmente, *av.* avec connaissance de cause. գիտակութեամբ · տեղեկութեամբ ·

Conscienzia, *sf.* conscience, f. խիղճ մտաց · նուիրչ ·

Conscio, a, *a.* instruit, e. իրագէտ · գիտակ · տեղեակ · նուիրչ · ինքնանուիրչ ·

Conscritto, a, *a.* conscrit. գրեալ է միասին · է համար արկեալ · նուիրչ · ինքնանուիրչ ·

Padre —, père conscrit. սինկղիտիկոս · նուիրչ · ինքնանուիրչ (Հռոմայոց) · ընդհանուր տէրեր · նուիրչ ·

Conscrivere, *va.* écrire, enregistrer. գրել · է համար արկանել · արձանագրել · ուսնուցանել · նուիրչ · ինքնանուիրչ · տեղեկութիւն · ինքնանուիրչ ·

Consecrare, Consecrazione, *v.* Consacrare, Consacrazione.

Consecutivamente, *av.* consécutivement. գիտի գնալ · կարգաւ · ապա · յետոյ · ետ ընդ ետս · տեղ · ուսնուցանել · ուսնուցում ·

Consecutivo, a, *a.* consécutif, ve. յաջորդ · գնալ եկեալ · ուսնուցում · ինքնանուիրչ · նուիրչ · ինքնանուիրչ ·

Consecuzione, *sf.* acquisition, f. ուսանութ · ասպրանած · նուիրչ · ինքնանուիրչ · նուիրչ ·

Consegna, *sf.* consigne, f. համարող · ստանձնելութիւն · գէտ · որ համարի գտասարն որ ընդ քաղաքն ոչ պատերազմին իցէ մասնիկներ · ծիւս · նուիրչ · ինքնանուիրչ · ուսնուցանել · նուիրչ · ինքնանուիրչ · ուսնուցանել · նուիրչ · ինքնանուիրչ ·

Consegnare, *va.* consigner, délivrer, remettre. ստանձնել · գնել ի պահեստի (զարձանի) · ուսանդել · ստանալ · յանձն առնել · ալ ի ձեռն · ստանդանել · նուիրչ · ինքնանուիրչ · նուիրչ · ինքնանուիրչ ·

Consegnatario, *sm.* consignataire, m. ուսանդապահ (ընկեր) · նուիրչ · ինքնանուիրչ · նուիրչ · ինքնանուիրչ ·

Consegnazione, *sf.* consignation, f. ուսանդ, պահեստ (արձանի) · նուիրչ · ինքնանուիրչ ·

Conseguente, *a.* conséquent, e. կարգաւ · յաջորդ · որ գնալ գայ · որ ետ ընդ ետս · նուիրչ · ինքնանուիրչ · նուիրչ ·

— *av.* après, ensuite. 2. par conséquent,

donc. գինի. ապա · յետ ապարիկ. կարգա. 2. ուրեմն. օձիր · ինչ օձող. 2 եղէլ էին · էինք. գնացիր · գնացինք · ինչ գնացիք · 2 · օձիր ·

Conseguibile, *a. qu'on peut obtenir.* առնելի · զոր մարդ է առնալ · ձեռնհասելի ·

Conseguenza, *sf. conséquence, suite, f.* կարգ · վախճան · կատարած · գինի եկիալ բանիր · * հետեւութիւն · ծնունդ · ծրագիտ ելիք ·

In —, per —, *en vertu, conséquemment.* կարգաւ · ուսանի · վասն որոյ. յայսմանէ բան · էինք · ծնան էին · ծնան եղոյն · գինի · գինի · գինի

Consideratamente, *ar.* prudemment. Հան. Խոհեմ. խնամախնդիր. խորհրդով. ուշիւնով. խոհեմաբար.

Considerato, *a.* a. considéré, e. խորհեալ. քննեալ. կշռեալ. ակնհայեալ. ակնածալի. Ա. կամ. կրկ. ուշադրեալ. ուշադրելի.

Consideratore, *sm.* qui considère. խորհող. մտածող. մտաբեր. ակնհայեր. ուշադրող. ակնածող.

Considerazione, *sf.* consideration, f. 2. attention, f. 3. respect, égard. մտածութիւն. խորհուրդ. միտք. 2. խոկ. փոյթ. Չունմտադրութիւն. 3. անհնազանդութիւն. ակնածանք. ակնհայութիւն. ջերմ. ուշադրութիւն. ակնածութիւն. 2. պիտոյք. ընդհանուր պահ. ողջոյն. կերպարանք.

Consigliamento, *sm.* consultation. խորհուրդ. խորհուրդ բնդրելն. տրտնջուք տրտնջում.

Consigliare, *va* conseiller, f. խորհուրդ. խրատ տալ. խրատել. խրհեալ դնել. եռեկոն. Խորհուրդ կ'ընել. ա. առաջի դնել. եռեկոն.

— *vn.* consulter, discuter. խորհիլ. խորհուրդ ի միջ առնուլ. Հարցանել. խորհուրդ բնդրել. Ա. ընդրել. Ընդ. ուշադրել. տրտնջուք. Ընդ. ընդրել. տրտնջ. Ա. ընդունել.

Lasciarsi — , *se laisser aller.* Հանձնել. Չանազան. Չանձել. անազ. Ընդել. ուշ. ընդել. ուշ. ընդել. Ընդհանել.

Consigliarsi, *rp.* consulter, prendre avis. 2. prendre son parti. խորհուրդ բնդրել. 2. ընդել. Հանձնել ի մտի. տրտնջուք. Ընդհանել. 2. ընդհանել. ընդհանել.

Consigliatamente, *ar.* prudemment. խորհրդով. խնամախնդիր. ուշիւնով.

Consigliativo, *a*, *a.* propre à conseiller. խորհրդական. յարդարեալ ի խորհուրդ. Ա. ընդհանել. Ընդհանել տալու.

Consigliato, *a*, *a.* prudent, précautionné, e. խորհրդական. խնամատար. Ընդհանել. Ընդհանել.

Consigliatore, trice, *s.* conseiller, e. խորհրդական. խորհրդակից. Ա. ընդհանել. Ընդհանել.

Consigliere, *sm.* conseiller, m. 2. sous-pilote, m. խորհրդական. խորհրդակից. խրատու. խորհրդակալ. առնչակալ. 2. ողնկան. Ընդհանել. Ընդհանել. Ընդհանել. 2. ընդհանել. Ընդհանել.

Consigliétto, *sm.* conseil peu important, m. գուշակարկ խորհուրդ. Ընդհանել. Ընդհանել.

Consiglio, *sm.* conseil, m. 6. leçon, f. 7. opinion, f. 8. conversation, f. entretien, m. 9. remède, m. ressource, f. խորհուրդ. խրատ. 2. խորհրդական. խրատու. 3. առնական խորհրդոյ. ի խորհրդոյ ժողովի. ժողով. խորհրդական խրատ. 4. առուն, առնական խորհրդոյ. առնական. 5 խորհուրդ (Աստուծոյ). գաղտնիք. 6. Հրամանագիր. կրթութիւն. 7. կարծիք. 8. Հաղորդութիւն կենաց, բանից. բանականութիւն. 9. դեղ. գործան. Չնարք. Հայնի ամենայն. Ընդհանել. Ընդհանել. Ընդհանել. 2. Ընդհանել. Ընդհանել. 3. ընդհանել. Ընդհանել. Ընդհանել. 4. ընդհանել. ընդհանել. 5. ընդհանել. ընդհանել. 6. ընդհանել. 7. ընդհանել. ընդհանել. 8. Ընդհանել. ընդհանել. 9. ընդհանել.

Raunare il —, assembler le conseil. ժողով ածանդել. ժողովել ի խորհուրդ. Ընդհանել.

Consignare, va. consigner. ամանդել. յանձն առնել. Հանանալ. Ընդհանել. Ընդհանել.

Consignóre, *sm.* co-seigneur, m. տէր ի միասին. Հանանալող տէրութեան. Ընդհանել.

Consimigliare, *va.* rendre semblable. Նմանացուցանել. Ընդհանել.

Consimile, *a.* semblable. Նման. Հանգոյն. Ընդհանել. Ընդհանել.

Consiro, *sm.* (voce antica) peine, affliction, f. Տրտմութիւն. վիշտ. տանջանք. Ընդհանել.

Consiróso, *a*, *a.* triste. արտասուտ. տխուր. Ընդհանել. Ընդհանել.

Consistente, *a.* consistant, e. Հաստատակալ. կազմակալ. 2. Հաստատուն. Ընդհանել. Ընդհանել. 2. Ընդհանել.

Consistenza, *sf.* consistance, f. Հաստատութիւն. Ընդհանել.

Consistenzia, *sf.* consistance, f. 2. ընդհանել. ընդհանել. Ընդհանել. Ընդհանել.

Età della —, âge de consistance. կատարեալ հասակ. Ընդհանել.

Consistere, *vn.* consister. 2. être ensemble. 3. durer, tenir bon. Հաստատել. լինել. կալ. Ընդհանել. Ընդհանել. 2. կալ ի միասին. 3. կալ. Ընդհանել. Ընդհանել. Ընդհանել. Ընդհանել. Ընդհանել. 2. Ընդհանել. Ընդհանել. 3. Ընդհանել.

Far —, constituer, mettre. Հաստատել. Ընդհանել. Ընդհանել.

Consistório, *sm.* consistoire, m. ժողով.

Consistóro, *sm.* խորհուրդ. քահանայապետին Հռոմայ. ընդ. Ծիրանեցիք վարդապետաց. 2. ժողով. խորհուրդ. առնական. Ընդհանել. Ընդհանել. Ընդհանել. 2. Ընդհանել. ընդհանել.

Cónsito, *a*, *a.* plante d'arbres. անկախան. անառատ տնկուած. Ընդհանել.

Consobrino, *sm.* cousin, m. Հօրեղբօրորդի. 2. Հորաքրոջ որդի. ազգ. եղբ. Ընդհանել. 2. Ընդհանել. Ընդհանել.

Consociazione, *sf.* association, f. միաբանութիւն. ընկերութիւն. ուխտ. Ընդհանել.

Consolamento, *sm.* consolation, f. մխիթարութիւն. Ընդհանել.

Consolare, *va.* consoler, soulager, adoucir. մխիթարել. սփոփել. մխիթար առնել. քաջալերս տալուցանել. Ընդհանել. Ընդհանել. Ընդհանել. Ընդհանել.

— *a.* consulaire. որոյ հիւպատոս լինալ իրկէ. 2. հիւպատոսի Հռոմ (պաշտօն). եռեկոն. ընկեր. 2. եռեկոն. Ընդհանել.

Consolarmente, *av.* à la manière des consuls. իրրև զրկելիս զգ. սրպէս զհիւպատոս. եռեկոն Ընդհանել.

Consolatamente, *av.* avec consolation. 2. doucement. մխիթարութեամբ. 2. Հանդարտիկ. զգայարար. Ընդհանել. Ընդհանել. 2. Ընդհանել.

Consolativo, *a*, *a.* consolant, e. մխիթարական. մխիթարիչ. Ընդհանել. Ընդհանել.

Consoláto, *sm. consulat*, m. Հիւպատոսութիւն · զգեշխանութիւն · ֆեռոլըպութ · — a, *a. content, e. 2. paisible.* Միխիթարեալ · սփոփեալ · Համ. 2· Համեպատ. քաղցր · ինքնաէն զոհրլ · խօլնոց · 2· ապէր · խոնէլ· խօնել ·

Consolatére, trice, *s. consolateur, trice.* Միխիթարիչ · ինքնաէն էնչնէն · գ·ինքնաէն ·

Consolatoriamente, *av. avec consolation.* 2. *tranquillement.* Միխիթարութեամբ. 2· Համեպատութեամբ· ինքնաէն էնէ · 2· հանգիստ էնէ · ոճէրով ·

Consolatório, a, *a. consolant, e.* Միխիթարական · Միխիթարիչ · լի Միխիթարութեամբ · ինքնաէնչնէն · սփոփանէն ·

Consolazióne, *sf. consolation*, f. Միխիթարութիւն· սփոփանութիւն· քաղաքերութիւն· ինքնաէնէ ·

Far —, (mangiar insieme de' religiosi) *manger ensemble.* ուտել լի միասին· սեր առնել· ոճէր ինքնէ ·

Consolidamento, *sm.*) *sf. consolidation*, f. **Consolidazióne**, *sf.* Միաւորութիւն, կցելը վիրաց· Խոտ ոիինչերով· խլինէով·

Consolidáre, *va. consolider.* կցել, զվէրս· յօգել· միաւորել· 2· Հաստատել· պնդել· ինքնաչ ոիինչերիցիւ· խլինէով·ինչնէ· 2· ոճէրինէով· ոճէրինէով·

Consolidativo, a, *a. consolidant, e.* կցիչ վիրաց· Խոտ ոիինչերիչնէն · գ·ինքնէնչնէ ·

Cónsole, *sm. consul*, m. բռնչիս· Հիւպատոս·

Cónsolo, *12 · պատրիարկ · 3 · գատաւորը կամ դիւանը պրուեսատրաց · վաճառականաց · ֆեռոլը · 3· խոնէ խոխոր պոչերիսի պուլորը· ֆեռոլորը·*

Consólo, *sm. consolation*, f. Միխիթարութիւն · սփոփանը· ինքնաէնչն·

Consomigliáre, *va. conformer.* Նմանեցուցանել· Հաղորդացուցանել· ոճէրինէրով·

Consonánte, a, *a. consonnant, e.* Միաբան· հնհնէնէ· ոճէրինէ· գ·ինքնէնչն·

— *sf. consonne*, f. Հպարկիզ · բարբառակից ·*բաղաձայն · ոճէրնէն ·

Consonantemente, *av. conformément.* Միաբանութեամբ · միակամութեամբ · հնհնէնէ էնէ · ոճէրնէ էնէ ·

Consonánza, *sf. consonnance*, f. accord, m. յօրինեալ բարբառ· Միաբանութիւն երգոց· յարգարեալ ձայն· 2· միաբանութիւն· միակամութիւն· հնհնէնէնէնէ· ոճէնէ· 2· ոճէրնէ· խրինէ·

Consonáre, *va. accorder les voix.* յարգաւորել · յօրինել· միաբանել զերգս· զձայնս· ոճէնէ գ·ինքնէ· գ·ոճէրնէ ·

— *vn. être conforme, être d'accord.* միաբանել· միասին լինել· հնհնէնէնէ· ոճէ ոչնէ·

Cónsono, a, *a. qui est d'accord.* յօրինեալ· յարգարեալ · 2· միաբան· Համաձայն· միաչուեղ· ոճէնէ· 2· հնհնէնէ· ինքնէ·ինքնէնէ· ոճէ ինհնէնէնէ ·

Consopíto, a, *a. en extase.* յափշտակեալ միտք· Հիացեալ· գ·ինքնէ·ոչնէ ոչնէ·

Consórte, *sm. e f. époux*, m. épouse, f. ամուսին· կնկ· գ·ինքնէ· գ·ինքնէ·

Consorteria, *sf. société*, f. ընկերութիւն· խօլոնէնէ· ոճէ·

Consórto, *sm. compagnon, associé*, e. ընկեր· ընկերակից· խօլոնէ·

Consórzio, *sm. société, liaison*, f. *commerce*, m. ընկերութիւն· միաբանութիւն· ընկերակցութիւն· զուգացութիւն· Համբարութիւն· խօլոնէնէնէ· ոչրնէնէնէ· ոճէրնէ·

Conspícere, *va. voir.* 2. *examiner.* չ·ոչրով Նայել· տեսանել· 2· քննել· կշռել· գ·ոճէ·ոճ· ինհոչնէ· 2· ինհնէնէ խրինէ·

Conspícuo, a, *a. visible, remarquable.* հրնէնէլի· յայտնի· նշանաւոր· ականաւոր· ոճէնէ· ոճէնէ ոճ·ոնէ· գ·ինքնէ·

Conspiráre, *va. conjurer.* միասին լինել յապատարութիւն· միաբանել ի նաձայնադաշնաւոր լինել· գ·ոճ ոչնէ· ինհնէ ինհնէնէ խրինէ· ոճ·ոչնէնէ· ել ոճէ էճ ոճէ· ոճէ խրինէ·

Conspiratóre, *sm. conspirateur*, m. ընկեր երգնան· գաշնաւոր· միաչուեղ· ինհնէնէ· ոճէ·ոճ ոճէ ոչնէ· ինհնէ խրինէնէ խոնէ·

Conspirazióne, *sf. conjuration*, f. ընկերութիւն երգնան· գաշնաւորութիւն· միաբանութիւն յապատարութիւն· գ·ոճ·ոչնէնէ ինհնէ խրինէնէ· ոճէ· ոճէնէնէ· գ·ոճ·ոճնէ ·

Constáre, *vn. être évident.* 2. *subsister, consister.* յայտնի լինել· 2· կալ· լինել· յօգել· խառնել· * բայանալ· · ոճէնէ· ոճ·ոչ·ոչնէ· 2· ոչնէ· գ·ոճնէնէ· ինհոչնէ· ոճ·ոչ ոչնէ·

Consternazióne, *sf. consternation*, f. ապշութիւն· ահ· պրաւորութիւն· ֆերթ·ոճ· հոգերէն· ինհոճ գ·ոճէնէնէ·

Constituénte, a. *constituant, e.* կազմիչ· խառնիչ· յօգիչ· գ·ոճնէնէնէ· խոնէնէ· ինհոճ· գ·ոճ·ոչնէ·

Constituíre, *va. constituer.* ասկնանել· գ·ինքնէ· Հաստատել· կարգել· որոշել· դնել· կացուցանել· գ·ոճ·ոչ ինհնէ· ինհոճ· գ·ոճնէ· ինհնէնէ· գ·ոճնէ· ոճ·ոչ· գ·ոճ·ոչնէ· խրինէ·

Constitutívo, a, *a. constitutif, ve.* Հաստատիչ· կարգիչ· գ·ոճ·ոչնէ· ինհնէ·

Constitúto, *sm. qui constitue.* կարգող· ասկնանող· Նոող· խոչիր ինհոճ·

Constitúzione, *sf. constitution*, f. կարգ կանոն· օրէնք· Հաստատութիւն· ասկնանութիւն· օրէնդադրութիւն· գ·ինքնէ· գ·ոճ·ոչնէ· * կարգադրութիւն· գ·ոճ·ոճ· ինհոչնէ·

Constrignere, *va. contraindre.* ստիպել· ինհ·

Constringere, *va.* Ձգել· բռնադատել· զբռնաճ· գ·ինքնէ·ոչ ինհնէ·

Construíre, *va. construire.* շինել· կանգնել· կառուցանել· 2· յօրինել· կարգել· յարմարել զբանս· յետուլ· պիս խրինէ· ինհ·ճ· 2· ինհ խրինէ· լուսնէ ինհ ոճ·ոչ· գ·ոճ· ինհոճ· ինհոճ գ·ոճ·ոչ խրինէ·

Constrütto, *sm. gain*, m. *utilité*, f. շահ· օգուտ· գ·ոճ·ոչ·

— *a, a. élevé, bâti, e.* շինեալ· կանգնեալ· ինհնէնէ· գ·ոճնէ·

Construzióne, *sf. construction*, f. կազմութիւն· շինութիւն· կազմուած· յօրինուած· ինհոճ· գ·ոճ· ոճ· ինհոճ·

Consuetaménte, *av. à l'ordinaire.* բան սովորութեան· բան օրինաց· ոճէրնէ· ոճէրնէ ինհոչնէ·

Consetáre, *va. accoutumer.* սովորեցուցանել. բնակացուցանել. ՀԱԼԱՔԵՑՈՒՔ. ՍՈՎՈՐԵՑՈՒՔ.

Consuèto, a, *a. accoutumé, e.* սովորական. ընդհանրական. ՍՈՎՈՐ ՕՐԱ. ՀԱԼՔ. ՍՈՎՈՐ ՕՐՈՆՈՒԱԾ.

Il —, *sm. coutume, habitude, f. usage, m.* սովորութիւն. ընդհանրութիւն. կարգ. ՍՈՎՈՐ.

Consuetudinário, a, *a. habituel, le. usuel, le.* սովորական. սովորեալ. * անսովորական. ՍՈՎՈՐ ՕՐՈՆՈՒԱԾ. ՀԱՔԱԼ.

Consuetúdine, *sf. habitude, f.* սովորութիւն. ընդհանրութիւն. օրէնք. կարգ. բարք. ՍՈՎՈՐ. ԹԱՏԻԹ. ԽՈՍ. ԱՐՏՈՆ. ՀԱԼԵԱՑ.

Consulènte, *a. consultant.* խորհրդական. խրատուու (բժշկի). ՀԱՀՈ. ԵՐԵՒՈՒ ՀԱՐՑԱՆՈՂ (ՀԻՒՆՑ). (ՐՈՆԱՒՈՐ) ՊԱՏԼԱՒՈՐ.

Consúlta, *sf. consultation, f.* խորհուրդ.

Consultazióne, *sm.* ժողով. ատեան. խորհուրդ ի մէջ առնուր (բժշկաց. օրէնսդիրաց). 2. գիրք. կարգ. Տառատառութիւն. խորհուրդ. կարծիք. ատենաբանութիւն ինչ (բժշկաց). ՀԱՀՈ. ՊԱՏԼԱՒՈՐ. 2. ԹՈՒՂԹ. ՐԱՀԱՐԵՒՈՒ ՐԱՆԻ.

Consultáre, *va. consulter. 2. conceiter.* խորհուրդ ի մէջ առնուլ. խորհրդակից լինել. Տարրանել. ջնջել. յուզել. 2. Տառատառել. ատենաբանել. ՊԱՏԼԱՒՈՐ ԼԻՆԻՄ. ԿԱՐԾԵԼ ՏԱՐՐԱՆԵԼ. 2. ՊԱՏԼԱՒՈՐ.

Consultivo, a, *a. bon à consulter. 2. consultatif, ve.* յաջողական է խորհուրդ. քաղ խորհրդական. 2. խորհրդակից. խորհրդականի. այնր որ խորհրդակից լինելոյ միայն իշխանութիւն ես. ՀՂԱՒՈՐԱԿԱՆ ԼԻՆ ՀԱՀՈՒԹԻՒՆ. 2. ՊԱՏԼԱՒՈՐ.

Consúlto, *sm. consultation, f.* խորհուրդ. 2. խորհուրդ. գիրք. Տառատառութիւն, կարծիք (բժշկաց). ՊԱՏԼԱՒՈՐ. 2. ԹՈՒՂԹ. ՐԱՀԱՐԵՒՈՒ ՐԱՆԻ.

Consultóre, *sm. consulteur, m.* խորհրդական. խորհրդակից. ՊԱՏԼԱՒՈՐԵՒ.

Consultoriamente, *av. prudemment.* Տանեայրաց. խորհրդով. խորհրդական իմաստութեամբ. ՊԱՏԼԱՒՈՐ ԻՆԵ.

Consultríce, *sf. conseillère, f.* կին խորհրդական. ՊԱՏԼԱՒՈՐԱԿԱՆ ԿՈՉ.

Consúma, *sm. consommation, f.* ծախք. ծախումն. վատնումն. ապառնի. ՊՈՂՔ. ՊԻՒՏ. ՊՂԱՏԱՆԻ.

Consumábile, *a. qui peut se consumer.* ծախելի. ապառնի. ՊՈՂՔ ՈՐՈՆՈՒԱԾ. ՊԻՒՏԻՆ ԴԱՐՁԱԾ.

Consumaménto, *sm. consommation, f. 2. consomption, f.* ծախք. ծախումն. վատնումն. ապառնի. մաշելիս. 2. մաշառութիւն. ծերացական տիս. * Տալեմաշ. ԽՈՐՈՒՄ. ՊՈՂՔԻ. ՊԻՒՏԻՆԻՑ. ՊՂԱՏԱՆԻՑ. ՊՂԱՏԱՆԻՑ ՀԱՐՑԱՆՔ. ՎԱՀՈՒՄԱՆ ՀՈՂՔԻ.

Consumáre, *va. consumer, détruire, consommer. 2. consommer.* Տալել. մաշել. Տիացուցանել. ապառել. ծախել. 2. կատարել ի գլուխ Տանել. ԱՒԱՐՏԵՒՆ. ԾԱԽԵԼ. ՊՂԱՏԱՆԵԼ. ԼՐԻՒՆԱՑՆԵԼ. ԼՐԻՒՆԱՑՈՒՑԱՆԵԼ. ՊՈՂՔԻՑ. ՊՈՂՔԻՑ. ՊՈՂՔԻՑ. ՊՈՂՔԻՑ. ՊՈՂՔԻՑ. 2. ԾԱՌԱՅԵԼ ԼՐԻՒՆ. ՊՈՂՔԻՑ.

— il suo, *fricasser son bien.* վատնել զինչ. ուռել զիր կանուս. ՀԱՍԱՐԱԿ. ՎԱՏՆԵԼ ԼՐԻՒՆ ԼՐԻՒՆ. ԽՈՐՈՒՄ ԼՐԻՒՆ. ՕՐԱԿ ՕՐՆԵՑԱՆԵԼ ՀԱՐՑԱՆՔ ԼՐԻՒՆ.

— la fatica, il tempo, *donner tout son temps, tous ses soins.* տալ զամեն. ԱՂԹԱՆ ԼՐԻՒՆ. ԾԱԽԵԼ ԳԱՍԱՏԱՆԱԿ. ՀԱՊՐԵՑԵ ՀԱՀԱՐՔ. ԾԱՐԱՆ ՕՐԱՆ.

Consumársi, *vp. se consumer. 3. mourir d'envie.* մաշել. ապառել. 2. ՀԻՆՏԱՆԵԼ. ՏԻՐԵԼ. Տաղել. 3. ցանկալ. յոյժ. անդադար. անձկասրտել. ՀԱՀԱՐՔ. ՊԻՏԱՆ. ՈՒՒՈՒՑԱՆԵԼ. ՊՂԱՏԱՆ ՕՐԱՆ. 2. ԼՐԻՒՆԱՑՆԵԼ. 3. ԿՈՒՐԾԵԼ ԼՅՈՒՏ. ԱՐԴԱՒՈՒՆԱՑԵՒ ԼՐԻՒՆԻ ԼՐԻՒՆ. ԵՐԵՍԵՑ.

Consumáto, *sm. consommé, m.* արգանակ պարսպ կամ յորում միս ինչ յոյժ եփեալ իցէ. ԹԱՒԼԻԼԻ. ԹԱՒ ԹՈՒՆԱՒՈՐ ԵՒ ՈՐՈՆ. ՀԱՐԱՔՈՒՆ ՊՏՂԱՐԱՆ. ՍՈՒՐՃԱՆԱՒՈՐ ՈՒՒՈՒՑԱՆԵՑԵՒ ՀԱՒՈՒՆ ՀԱՒՈՒՆԻՆ. — a, *a. consommé, e. mûr, ée.* ապառեալ. մաշեալ. 2. կատարեալ. ԼՐԻՒՆԱՑԵԼ. ՊԱՏՐԱՍՏ. 2. ՕՐԱՒՈՐ. ԲԱՐՁՐ. ԳԼՈՒԽԱՑԵԼ. ՀԱՍԱԿ.

Consumatóre, *trice, s. consommateur, trice. մաշիչ. վատնիչ. ապառիչ. ԽԱՐՃԻՑ ՊՂԱՏԱՆԻՑ.*

Consumazióne, *sf. consommation, f.* ծախումն. վատնումն. ապառնի. 2. վախճան. կատարած. խորճ. ԲԱՐՁՐ. 3. ՕՐՆ. ՊՂԱՏԱՆԻՑ.

Consúmo, *sm. dégat, déchet, m.* ծախք. վատնումն. ապառնի. ՆԱՍԱՆԱՒՈՐ. ՊԱՐՁՐ. ՀԱՍՈՒՆ. ԽՈՐՈՒՄ.

Far —, *consommer.* վատնել. ապառել. ԲԱՐՁՐ. ԽՈՐՃ ՊՂԱՏԱՆԻՑ. ՊՂԱՏԱՆԻՑ.

Consuntíbile, *a. qui se consomme.* ապառելի. ՊՂԱՏԱՆԻՑ. ՊՂԻՏԻ.

Consuntivo, *a, a. qui consume, consomptif, ve.* ապառիչ. ծախրիչ. մաշիչ. ԵՐԵՒՈՒՑԻ. ՊՂԱՏԱՆԻՑ.

Consúnto, *a, a. consommé, e.* ծախրեալ. մաշեալ. ապառեալ. ԵՐԵՒՈՒՑ. ՊԱՐՁՐ ՕՐՆԵԱԼ.

Consunzióne, *sf. consommation, f. 2. fin, f.* ապառելն. վատնումն. 2. կատարած. վախճան. ՊՂԻՏԻ. ԽՈՐՃ. 2. ՕՐՆ.

Dare in —, *être malade de consomption.* ծախրական ցաւոյ ՏԱՐԱՆԵՑ. * ԹԱՓԱՐԱԿԼԻՍ. ԼԵՐԵՒ ՍՂՆԻ.

Consuonáre, *va. accorder les voix. յօրինել. յարդարել. գնդիռ. ՀԱՀՈՒԵԼՑՆԻՐ. — *vn. s'accorder.* միաբանել. միաբան. պատրաստ լինել. ՀԱՀՈՒ.

Consurgere, *vn. naître. 2. s'élever.* ծնանել. 2. ծագել. բուսել. ելանել. ԿՈՉԻՆ. 2. ԼԵՌՆԻՆ.

Consussistènte, *a. qui subsiste avec. որ ի միասին կաց.* * ԱՆՀԱՒԱՍԱԿԻՑ. ՊԵՒ ՈՐՈՆ. ԿՈՒՐԱՆ.

Consustanziabilità, *sf.* (unità e identità di sostanza) *consubstantialité, f.* միասնականութիւն. խակչութիւն. * Տանգղութիւն. ՀԱՀՈՒԻՆԷՑ. ՀԻՒԼԵՒՈՒԹԻՒՆ. ՀԱՀՈՒԹԻՒՆ. ՀԱՀՈՒԹԻՒՆ. ՀԱՀՈՒԹԻՒՆ.

Consustanziale, *a. consubstantiel, le.* անգանին ի ՆՈՒՒՆ ԷՈՒԹԻՒՆ. ի միասին էական. միաբանական. խակիչ. * Տանգղ. * Տանգղութիւն. ՀԱՀՈՒՆ. ՀՈՐԻՒՆՀԱԿԻՑ.

Consustanzialmente, *av. consubstantiellement.* խակչութեամբ. * Տանգղութեամբ. ՀԱՀՈՒՆ. ՀՈՐԻՒՆՀԱԿԻՑ.

Consuntanziazióne, *sf.* (voce con cui i Interani spiegano la loro dottrina, circa la presenza reale di Gesù Cristo nell Eucaristia) *consubstantiation, f. (t. di setta protestante)*. * դոգայական դաւանութիւն. հերձուածաբանութիւն.

Contadina, *sf. paysanne, f.* կին չինական. տէզլու ֆարա.

Contadinaccio, *sm. gros paysan, m.* տմարդի չինական. հիմար. խոշոր տէզլու.

Contadinélla, *sf. jolie petite paysanne, f.* գեղջկի աղլխի չինական. տէզլու տէզլուն ֆէզլըզըոլը.

Contadinéllo, *sm. petit villageois, m.* մանուկ չինական. տէզլու չօճուկ, ոսլըճ.

Contadinescamente, *ar. à la manière du village, pagan.* գեղական. չինականաբար. տէզլու լեզի. տէզլուճէ.

Contadinésco, *a, a. champêtre, rustique, rural, e.* չինական. գաւառային. գեղջուկ. տոհմակ. տէզլու. տէզլուճա ֆազասըզ.

Contadino, *sm. villageois, paysan, m.* 2. *laboureur, m.* գեղջուկ. չինական. 2. երկրագործ. ժողկ. տէզլու. տիճ. 2. էրքինճի. էրքինճի. ֆէլէճի.

— a, *a. de paysan.* չինականի. չինական. չինականութեան. տէզլուլուխ ֆազասագ. տէզլուճա.

Contadinótto, *sm. beau paysan, m.* գեղջկի չինական. տիլտիր. խոշտանէլէ տէզլու.

Contádo, *sm. comté, m.* 2. *environs d'une ville, m. pl.* փիճակ, կալուածք կոմսի. 2. անդաստանագիր. պալատական շրջի գաւազանչափական վայրը. էրէֆնըլըք - էրէֆ ֆնէրէնըէ. 2. էֆէնիէն էրինոճ ֆէֆնիլէրէ.

Contage, *sf.* } *contagion, peste, f. ժամու*
Contáglo, *sm.* } *սիրտ ժանտամահ արատաներութիւն.*

Contagióne, *sf.* } *ժանտամահ. * տարափոխիկ. փոխադրական սիրտ. խոտորումներ. ֆոտ - օռուլէտ խուլէմ - տէրոյեն. էֆոտ - դոռուլէտ խոսիեէրէ.*

Contagióso, *a, a. contagieux, se. ապականիչ. ժանտ. ժանտագործ. * տարափոխիկ. * փոխադրական. խոտորումներ. ֆոռուլէտ - տուէ. էրէոլուլը.*

Contamento, *sm. dénombrement, m.* 2. *narration, f. récit, m. թիւ. համար. 2. պատմութիւն. ռայէ. տուա. 2. ֆոռէ. հիճոյք.*

Contaminábile, *a. qu'on peut salir. որ ծարիք է ապականել. ապականիչ. ոզուռուրտ. լեռեէնէ.*

Contaminaménto, *sm. salissure, contamination, f. ապականութիւն. պղծութիւն. գարշելութիւն. փոռուռուտա. ոզուռ - լեռեէնէ.*

Contaminâre, *va. souiller, salir. ապականել. չտպանել. ապականել. պղծել. աբաուէ. փոռուռուլմա. ոզուռ. ոզուռուլ ֆըզոմ.*

Contaminatóre, *sm. qui salit. ապականիչ. ոզուռուռ. փոռուռուլըզըճ.*

Contaminazióne, *sf. souillure, f. ապականութիւն. պղծութիւն. փոռուռուլմա. ոզուռ. լեռեէնէ.*

Contánte (danaro), *sm. argent comptant, m. պատրաստական, առ ձեռն արժանի. * հաճոյ (ոսկր) - ոճէլ. ֆէլէն, ֆէլէնոճին, հոռէզր - ոճէլ.*

A contanti, *en espèces, en argent comptant. պատրաստական արծաթով. * հաճոյ - ոճէլէ. ոզոր էֆոճն ֆոճ.*

Recare a —, *vendre. վաճառել. ոռնուռ. դոռուռ էշէռոճ.*

Contâre, *va. compter. 2. payer. 3. évaluer. 4. estimer, réputer. 5. conter. համրել. համարել. ֆոռել. վարձանել. ֆ համար արկանել. 2. հատուցանել. 3. գին համանել, արկանել. 4. մեծարդի, մեծ ճոխ համարել. մեծարել. 5. պատմել. վիպել. ոսլճոճ. հնաոռ ֆնիճ. 6. էռոռնէլ. էլէշճոճ. 7. պճնաոռ ոճոճ. 8. լեզ եէրլնէ ֆոռնիճ. ֆնիռոռ ֆնիճ. 9. ոռէլ եէրլնէ. էլէշճոճ ֆնիճ.*

Contastâre, *vn. résister. ընդդէմ կալ. ֆոռլը պոռճոճ.*

Contastévole, *a. querelleur, m. կռահասէր. նէռճէ. լեռեէնէլի.*

Contatóre, *sm. calculateur, m.* 2. *conteur, m. համարող. 2. պատիր. հնաոռճէ. համարնէրի. 2. հնոճոռնէրի.*

Contatrice, *sf. conteuse, f. կին պատիր. հնոճոռնէրի ֆոռը.*

Contátto, *sm. contact, m. շօշափումն. ֆոռճոռնէռ.*

Contazióne, *sm. narration, f.* 2. *compte, m. numération, f. պատմութիւն. 2. համար. համրիս. հնոճոռ. ոռէլ. 2. ոռլռ. հնոռ.*

Cónte, *sm. comte, m. կոմս. ֆոմին. էլրէճ - ոռճոճ ոռէլ.*

Contéa, *sf. comté, m. իշխանութիւն, ազգութիւն. երկիր կոմսին. էլրէճնէռ. ոռճոճ - ոռճոճ ոէլճ ֆոճնոռոռէլ.*

Contéco, *pr.* (vale Con te) *avec toi. ընդ քեզ. - ոճնի նէռ. ֆոռէ.*

Contegginre, *va. supputer. համրել. համրել. հնոռ կնիճ. - ոռլճոճ.*

Contégna, *sf. maintien grave, m. պերճութիւն. ներհանգստութիւն. պետպետ. ֆոռէռոռ - ոռճէլ. խոճոռ. ֆոռճոռ. պճնէռ. - ոռէլ ճոռոռոռ.*

Contegnénza, *sf. circuit d'une ville, f. շրջիանակի, մեռաս որ վայրը քաղաքի. լեռեէնէ լեէլճոճէ. ֆոռոռճէ.*

Contégno, *sm. circuit, m.* 2. *état, m. condition, f.* 3. *contenance, f. maintien, m.* 4. *orgueil, faste, m. շրջիանակի վայրը. մեռաս որ քաղաքին. 2. կարգ. պայման կնաց. աստիճան. 3. գնաց. բարք. կերպարանք. տեսիլ. 4. ամբարձմանութիւն. պերճութիւն. խոճոռնէլէ. խոճոռ եէռէլէ. ֆոռէ. 3. ոռլռոռ. ֆոռէ. ֆոռէռ - ճոռճոռ. տիռէլ. լեռոռճոռէլէ. լեռեէռէ. ֆ ֆոռէռ - ոռճէլ. ճոռոռ. ֆնիճ. ոռէլ ֆնէ - ֆնիճոռ. ոռճոճ. ֆոռոռճ. ֆոռոռճ ոռէլ. ոռճոճ. ֆոռոռճ. ֆոռոռճ. Andare in —, faire le suffisant. գանձն ծանր եւ ի չքի ունել. պերպ. ֆոռոռճ. փիսիկոսել. եռռ նէռ եէռոռճոռ. ֆնիճ. ֆոռէռ ոռճոճ.*

Contegnóso, *a, a. fier, e. ծագող. ակռ. պերճ. եռռէլ. ֆոռճոռէլ. ֆոռոռճոռէլ. ոռճոճ - ոռճոճ. ֆոռոռճոռ ոռճոճ. - ոռճոճոռ ֆոռոռճոռ.*

Contemperamento, *sm.* } *tempérament, m.*
Contemperánza, *sf.* } *ֆոռոռճոռ. լեռեէռ - ոռէլ. ոռճոճ.*

Contemperáre, va. *tempérer, régler.* զեսա-նուածան կշռել · խառնել · չարգարել · ա-մոքել · չափ գնել · ողջաբանե · Նէմ վէր-ՃԵ · ԼԻՒԱԾ · ԽԱՂ ԼԻՒԸ ·

Contemperazióne, *sf. tempérament, m.* խառ-նուած · ԼԻՒԱԾ ·

Contemplabíle, a. *digne d'être contemplé.* արժանի խորհելոյ · քննելոյ · տեսանելոյ · տե-լեհռելոյ · դիտելոյ · լաւ-ՃԵ ·

Contemplaménto, *sm. contemplation,* f. դի-տաւորութիւն · մտածութիւն · խորհուրդ · տե-լեհռելո · գնալուա · տեսչութիւն · դիտե-ՃԵ ·

Contemplare, *va. contempler.* մտ եդեալ դպրել · դիտել · Հայել · դշմարիտ · նկատել · տեսանել · 2. դիտել, նկատել մտաւոր · խո-հել · խորհել · դիտել · կեղծեմիտ · տեսչեմ-ՃԵ · ԽԱՂ ԼԻՒԸ · գնալուա · ԼԻՒԱԾ · 3. ՃԱ-ՃԵՐԸ ԼԻՒԸ · գնալուա · ԼԻՒԱԾ · տե-լեհռելու · գնալուա · ԼԻՒԱԾ · 4. տե-լեհռելու · գնալուա · ԼԻՒԱԾ ·

Contemplativa, *sf. faculté de contempler,* f. զօրութիւն նկատելոյ, խոհելոյ · միտք · նը-կատութիւն · ՃԵՐ ·

Contemplativo, a, *a. contemplatif, ve.* մտ-տաւորական · դիտաւորութիւն · տեսա-կան · * Հայեցողական · 2· որ անձին վրկու-ՃԵՒԱՆ ԱՀԵՒԻՆ պատկառ կայ· որ յայտնի միայն եւ ի մտածութիւնս պատապէ · ՃԱ-ՃԵՐ · 2· գնալուա · Հանգչեալ եւ ի ԼԻ-ԼԵՐԵՒ ·

Contemplatóre, trice, *s. contemplateur, trice.* Հայեցող · նկատող · խորհող · Նա-ՃԵ ԼԻՒԻՆ · տեսչեմ-ՃԵՒԱՆ · գնալուա · ՃԵՐ ·

Contemplazióne, *sf. contemplation,* f. դի-տաւորութիւն · նկատելն · մտածութիւն · գնալուա · տեսչեմ-ՃԵ · տե-լեհռելու · գնալուա · ԼԻՒԱԾ ·

Contemporáneo, a, *a. contemporain, e.* ժա-մանակակից · ՃԵ ՊԵՐԱՆԵ ԵԼՈՒ · գնալուա · ՃԱ-ՃԵՐ · ՀԱՒԱՏԱՐ · ՀԱՒԱՏԱՑ ·

Contemprare, *va. tempérer. 2. contempler.* Կշռել զնալուա · խառնել · չարգարել · 2· Հայել · նկատել · խոհալ · ԼԻՒԱԾ ԼԻՒԸ · 2· գնալուա · գնալուա · ԼԻՒԱԾ ·

Contendénte, a. *contendant, e.* Հակառակող · վիճող · կռագող · ՊԵՒՔԼԵՒ · ՆԱՀԱՆՁ ·

Contendénza, *sf. dispute,* f. կռագ · վիճաՃԻ · ՆԱՀԱՆՁ ·

Contendere, *va. contester. 2. s'efforcer, tâ-cher de . . . 3. défendre.* Հակառակիլ · կա-ՃԵԼ · կռուեալ · վիճել · 2· աշխատեալ · գնալ գործել · ջանալ · 3· արգելուլ · ՊԵՒՔԼԵՒ · ՆԱՀԱՆՁ · ԵՂՒԱՆ · գնալուա · գնալուա · ՊԱՏՈՒԱՒՈՐ ԼԻՒԸ · 2· ԵՂԵԼ-ՃԵ · ԵՂԵՒՆ ԼԻՒԸ · ՈՂ ՊԵՒՔԼԵՒԼԻՒԸ · 3· ԽՈ-ՈՒԹ ԼԻՒԸ · ՀԱՒՏ ՀԱՀԱՆ ·

Contendevolménte, *av. avec dispute.* վիճե-լով · Հակառակիլով · ՆՈՒՆ ԻՒԼ · ՊԵՒՔԼԵՒԵՒ ·

Contendiménto, *sm. débat, effort,* m. կռագ · կռիւ · ՆԱՀԱՆՁ ·

Contenditóre, trice, *s. querelleur, se.* կռ-ագող · կռուարար · ՊԵՒՔՈՂ · ՊԵՒՔԼԵՒ ·

Contenénte, a. *contenant, e.* զոմանգակից · ամփոփիչ · * պարունակող · ԻՒԼՈՒ ՀԱՀԱ · ՊԱ-ՃԵ · ՀԱՒԱՏ · ՀԱՀԱՆՁԵՒԱՆ ·

— *av. tout de suite.* ՆոյնՀԵՒԱՊԻ · անդէն առ ՆՈՒՆ · գնալուա · ՊԱՏՐԱՍՏ · ՀՈՐ-ՊԵՒՆ ·

Contenénza, *sf. contenance,* f. 3. *le contenu,* m. տարածութիւն · չափութեամբ գնալը · 2· գնալը · չուր · 3· գոմանգակից · զոման-գալութիւն · * պարունակածք · ՀՈՐՈՒՆ · 2· ՊԱՀԵՍՏԸ · 3· ՀԱՏՈՒԱԾ ԻՒԼՈՒ · ԻՒԼՈՒԹԻՒ · ՀԱՀԱՆ · գնալուա · ՀԱՀԱՆՁ · (գնալուա) ՊԵՔՈՒՄՆ · ՀԱՀԱՆՁՈՒՄ ·

Contenére, *va. tenir, renfermer, contenir. 2. réprimer.* ունել · զոմանգակել · ամռալ · գնալ · պրակել · * պարունակել · 2· ի չա-փու ունել · պահել · ամանաՀպել · ՊՀԵ · գնալուա · ՊԱՀԵՍՏ · ՊԵՐՔԵ · ԼԵՌՆԱՐԱԲԵ · 2· ՊԱՀ ԼԻՒԸ · ՈՒՐՄԱՆ · ՆՈՒՆԱՀՊԵԼ ·

Contenérsi, *vp. s'abstenir. 2. se posséder, se tenir.* 3. *s'arrêter.* 4. *avoir contenance.* ժուժկալիլ · Ցրուժարել · կրանալ · 2· ի չափու ունել զանձն · 3· գնալ, գտնգի առնալ · կալ · ՃԱՂ · 4· գանձն ծանր եւ ի չքի ունել · պերճանալ · պրալ · գնալուա · ՊԱՀԵՍՏ · ՈՒՐՄԱՆ · ՈՒՐՄԱՆ · ՈՒՐՄԱՆ

ժամադիպ. ժամադիպութիւն. * պարտաւորութիւն. 3. արհամարհութիւն. խոշտանգանք. չէչէ. սիք. ինչպէ գոհութիւն. ջիղոտ. 2. ինչոպէ ալ. ինչոպէի. գիտողի. հաճելի. հոգեհոգ. 3. խղճմտանք.

Sommo —, *bonheur suprême.* մեծ յաջողութիւն. աշխատալ էդպէս.

— a, *a. content, e.* գոհ (լինել). հանգիստանալ. յաւասարակշռուած. խղճահանգիստ. բաւական. ինչոպէի բոհոնի. խալ ինոնալ.

Contenùto, *sm. le contenu*, m ժողովածոյ. ժողովածոյութիւն. զգուշութիւն (բանին). ինչոպէի. (ձեռնագործ) ձեռնարհանք, հանգիստ.

— a, *a. contenu, e.* ժողովածոյ. ամփոփուած. առնալ. փակուած. * պարտաւորած. ոգեշնչուած. ինոնի ալ ալնալու գիտցող.

Contenzióne, *sf. contention*, f. կռիւ. կռիւ. վիճաբանութիւն. աշխատութիւն. ինոնիլ.

Contenziosaménte, *av. contentieusement.* կռտալով. վիճելով. աշխատութիւն. ինոնիլ.

Contenzióso, a, *a. litigieux, se.* կռտացող. վիճող. մարտասղ. աշխատող. ինոնոզ. ինոնիլ. ինոնիլ.

Foro —, *contentieux*, m. առեւտրական. դատարանի տեղը.

Conteria, *sf. jais*, m. գոյնագոյն ապակի. բեհեզիներ եմ. տալիսի բեհեզիզ.

Conterminale, *a. limitrophe.* սրտակցական. սահմանակից. միջոցաս.

Conterminare, *vn. confiner.* սահմանակից լինել. միջոցաս ալնալ.

Contermino, *a, e. contigu, e.* սրտակցական. մօտաւոր. սահմանակից. միջոցաս.

Contèsa, *sf. démêlé*, m. *dispute*, f. կռիւ. կռիւ. պայքար. վիճաբանութիւն. հակառակութիւն. աշխատութիւն. ինոնիլ. ինոնի. գոհոնութիւն.

Contéso, a, *a. défendu, empêché, e.* արգելուած. գոհ. խոսած ալնանալու.

Contéssa, *sf. comtesse*, f. կին կոմսի. * կոմսուհի. ամեհած ոճրի նշան. գոհոնի գրիչներ.

Contéssere, *va. joindre, ourdir, faire un tissu.* միանալ. անկանել. առարկանիլ. ինոնիլ. ոգեշնչել.

Contessina, *sf. jeune comtesse*, f. օրիորդ կոմսի. գոհոնի հանգիստ.

Contestàbile, *sm. connétable*, m. սխոտապետ. գիտնոզ. (ինոնոզ)

Contestáre, *va.* (t. di legisl; intimare, notificare) *former sa demande en présence du magistrat, et entendre les contredits du défendeur.* մտանել ի հանդէս հարցաքննիլ. ի դատ գալ. մտանել. գատ վարել առանձին գատաւորին. տանիլ. տալ կանչել ի դատ. հանդիսանալ ոճրի. տալ կանչել.

Contestazióne, *sf. dispute*, f. դատ. կռիւ. վիճաբանութիւն. տալ. ինոնի.

Contésto, *sm. ce qui suit et précède un texte*, m. որ ինչ յետոյ կամ առաջի կայ վկայութեանն. ձեռնարկ եղէալ ի տձրտութեան. ինոնիլ. ինոնիլ.

— a, *a. entrelacé, tissu, e. 2. formé, composé, e.* միանալ. անկանալ. 2. յօրինեալ. խառնեալ. կազմալ. ենթակայեալ. ոգեշնչալ. ինոնիլ. ինոնիլ. ինոնիլ.

Contezza, *sf. avis*, m. *notice*, f. 2. *connaissance*, f. ծանօթութիւն. տեղեկութիւն. լուր. ինոնալութիւն. 2. գնահատութիւն. հաղորդութիւն կենաց. խոհեր. հեշտանք. ինոնիլ. 3. տալ ինոնիլ. գոհոնալ.

Conticinio, *sm.* (una delle parti della notte che è fissata alle tre o quattr' ore, data così perchè allora comunemente tutti tacciono) *profond silence*, m. երրորդ կամ չորրորդ ժամ գիշերոյն. վախճան առաջին պառկիլ. գիշերոյ. խոր լռութիւն. * մէկ ոչ ոք. * յաւասար. տեղի ունենալ. ինոնիլ. ինոնիլ ինոնիլ. ինոնիլ. ինոնիլ.

Contigia, *sf. ornement*, m. զարդ. ինոնիլ. ինոնիլ.

Contigiàto, a, *a. enjolivé, e.* զարդարեալ. ոճնոնիլ.

Contiguità, *sf. contiguité*, f. միջնաորդութիւն. ինոնիլ. մտաւորապէս. ինոնիլ. ինոնիլ. ինոնիլ.

Contigüàde, *sf.* (t. di fortif.) *contiguité*, f. միջնաորդութիւն. ինոնիլ. գիտնոզ. ինոնիլ. ինոնիլ.

Contiguo, a, *a. contigu, e.* միջնաորդ. մտաւոր. կից. յար. յար. ինոնիլ. ինոնիլ. ինոնիլ. ինոնիլ. ինոնիլ.

Contina, *sf. fièvre continue*, f. անդադար տենդ. տարաբնոյ. ինոնիլ. ինոնիլ. ինոնիլ. ինոնիլ. ինոնիլ.

Continènte, *a. continent, e. chaste.* ժուժկալ. զգաստ. ինոնիլ. ինոնիլ. ինոնիլ. ինոնիլ.

— *sm. le continent*, m. ցամաք. երկիր. աշխարհ մեծ. ինոնիլ. ինոնիլ.

Continentemènte, *av. chastement.* զգաստաբար. ժուժկալութեամբ. ենթակայ ինոնիլ. ինոնիլ. ինոնիլ.

Continènza, *sf. le contenu*, m. 2. *continence*, f. *modération, chasteté*, f. 3. *contenance, conduite*, f. *maintien*, m. ժողովածոյ. ժողովածոյութիւն. պարկեշտութիւն. 2. զգաստութիւն. պարկեշտութիւն. ժուժկալութիւն. 3. պայման. գնացք. կերպարանք. ինոնիլ. ինոնիլ. ինոնիլ. (ինոնոզ) ինոնիլ. 2. ինոնիլ. ինոնիլ. ինոնիլ. ինոնիլ. 3. ինոնիլ. ինոնիլ. ինոնիլ.

Contingènte, *a. contingent, e.* գիպուածոյ. ինոնիլ. յանկարծակի. 2. անկայուն. հնարաւոր. դատ ինոնիլ է գատաստկի կամ ոչ. ինոնիլ ինոնիլ. ինոնիլ. 2. ինոնիլ. ինոնիլ. ինոնիլ. ինոնիլ. ինոնիլ. ինոնիլ.

— *sm. contingent*, m. մասն. բաժին. ինոնիլ. ինոնիլ.

Contingentemènte, *av. par hasard.* ի գիպուածոյ. ի պատահարոյ. վրիպակաբար. ինոնիլ. ինոնիլ. ինոնիլ. ինոնիլ.

Contingènza, *sf. contingence, f. cas fortuit*, m. գիպուած. դէպք. պատահարոյ. ինոնիլ. ինոնիլ. ինոնիլ. ինոնիլ.

Contingere, *vn. arriver.* դէպ ինոնիլ. պատահել. ինոնիլ. ինոնիլ. ինոնիլ. ինոնիլ. ինոնիլ. ինոնիլ.

Contingibile, *a. casuel, le. contingible, a.* գիպուածոյ. ինոնիլ. ինոնիլ.

Contingibilità, *sf. casualité. chose possible*, f. հնարաւոր իրք. գիպուածոյն. հնարաւորն ինոնիլ. ինոնիլ. ինոնիլ. ինոնիլ. ինոնիլ.

Continova, *sf. fièvre continue*, f. 2. *continuation*, f. անդադար տենդ. 2. Հանապազորեայ հիւանդութիւն. 2. տե՛ւ Continuation.

Continovamente, *av. continuellement*. անդադար. Հանապազորէն. * յարատեւակ. տե՛ւ Continuamente.

Continovamẽto, *sm.* } *continuation*, f. Հանա-
Continovãza, *sf.* } պազորեայ գործ եւ ի՛ւր. * յա-
Continovazione, *sf.* } րատեւութիւն. տե՛ւ Continuità, *sf.* } Continuation.

Continovo, a, *a. continu*, e. Հանապազորդ · անդադար. * յարատեւակ. 2. միայնակ · կից · գործակից. 2. դիմելիք. գիմելուկ. ‖ — *av. à la continue*, à la longue. Հանապազորդ. ցանկ. ըմբ երկար. հեր տալով. գործելիքի երկար.

Continua, *sf. continuation*, f. 2. *fièvre continue*. Հանապազորդութիւն. 2. տենդ Հանապազորդ. անդադար · տեւող. 2. տե՛ւ Continuazione. հիւանդի գործադրելիք.

Continuamente, *av. continuellement*. Հանապազորդ · անդադար · անդադար. միշտ. ցանկ. տալով. տե՛ւ տեւով. ալեւ · տեւով. գործելիքի երկար. տարաբաղձելի. հեր տալով. հեր տեւ. հեր ատ.

Continuamẽto, *sm.* } *continuité*, f. Հանապա-
Continuãza, *sf.* } զորդութիւն. 2. միա-
ձայն · կից լինել. * յարատեւակ. տե՛ւ Continuazione. տալով. գործելիք. 2. դիմելիք. գիմելուկ.

Continuare, *va. e n. continuer*. յառաջացնել · յառաջագործել. շարունակել. շարունակ գործել. դիմել. յերկարել. * յարատեւակ. 2. Հանապազորդել. մշտնջենաւորել. յանձնել. յղացաբաղձ. 3. տեւել. յերկարել. 4. երկայնել. դիմել. կարգել. տոգել. իւէրէ ներթէ՛ր. տրէզ տրուէլ տեղիքն տալով. խոհեմ. խոհեմ լինել. 2. տրէլմանե. ներ տարածանե. խոհեմ լինել. տեղի տալ. գործակատար. գործակալ. 3. տեղի տալ. գործակալ. տալով. տեղի տալ. 4. դիմելիք տալ. տարածանե. գիմելուկ տալ.

Continuatamente, *av. sans relâche*. Հանապազորդ. միշտ. ցանկ. * յարատեւակ. գործելիք. հեր տալով. տե՛ւ տեւով.

Continuatore, *sm. continuateur*, m. որ յաջող մնացուցանէ. * յարատեւակ. 2. Հանապազորդող. իւէրէ ներթուրէն. 2. գործելիքի տէր.

Continuazione, *sf. continuation*, f. Հանապազորդութիւն. մշտնջենաւորութիւն. տեւելի. 2. կարգ. տոգան. * յարատեւակութիւն. տեւող. գործելիքին. գործելիքի տեւողութիւն. գործակատարութիւն. գործակալութիւն. գործելիքի տեւող. 2. դիմելիք. գիմելուկ. գործելիքի տեւողութիւն.

Continuità, *sf.* } *continuité*, f. Հանապազորդ-
Continuitãde, } թիւն. 2. կարգ. տոգան. կապ չընտրելու ընդ միջ. * յարատեւակութիւն. գործակատարութիւն. գործակալութիւն. տեւող. 2. դիմելիք. գիմելուկ.

Continuo, *sm. le continu*. միայնակ · կից իրար · ոչ ցրուած · իրարանցի · անդադար. մշտնջենաւոր. տեւական. երկայն. * յարատեւակ. 2. կից · միայնակ · տոգանի. գործակատար. գործակալ. գործելիք. հեր տալով. տե՛ւ տեւով. հեր տալով. գործելիքի երկար. գործելիքի տեւող. 2. դիմելիք. գիմելուկ. գործելիքի տեւողութիւն.

— *av. continuellement*. Հանապազորդ. անդադար. միշտ. հեր տալով. տե՛ւ տեւով. գործակատարութիւն. գործակալութիւն.

Continuvare, *v.* Continuare.

Cónto, *sm. calcul, compte*, m. 2. *récit, conte*, m. Հաշիւ. Համար. 2. պատմութիւն. վէպ. 3. Նպէյ. ընէլութ.

— corrente, *compte courant*. Հանապազորդութեան համար. հեր կատարելի գործ.

— imbrogliato, *compte-borgne*. Հաշիւ խառնակալ. երբէք համրալ ըլլալ գիտցող.

A —, per —, *à compte, à valoir, à cause, pour*. ի Հաշիւ · վասն. ի պատճառս. իբր. Հաշիւ ելէ.

Aver in buon —, *estimer beaucoup, ի՛ւ* պատի ունել. մեծ Համարել. կիրանալ իմեր. լաւ երբէք ելտնի.

Conti chiari, amici cari, *les bons comptes font les bons amis*. մէկին Հաշիւը կարճը բարեկամն գործնի. փոչրաս Հետ տալն արագբէր.

Cosa di niun —, *estimer beaucoup, ի՛ւ* պատի ունել. մեծ Համարել. կիրանալ իմեր. լաւ երբէք ելտնի.

Conti chiari, amici cari, *les bons comptes font les bons amis*. մէկին Հաշիւը կարճը բարեկամն գործնի. փոչրաս Հետ տալն արագբէր.

Cosa di niun —, *chose de rien*. անարգ, չնչին, դուժարժանց իրը · ցաւոտանի · գեւ ալ լեր!

Dar danari a —, *donner de l'argent à compte*, ասլ ի Հաշիւ պարտքն. Հետ տալու երբէք.

Far — di qualcheduno, *faire compte d'une personne*. մեծ Համարել. ան մեծարգիս ունել զան · մեծարել. լաւ երբէք ելտնի · տալու կիրանալ կիրանի. երբէք ելտնի իմանել.

In nessun —, *en aucune façon*. ոչ ինչ իւիր · ոչ ինչ օրինակաւ. հիւ պէր ինչուէ.

Levare un —, *tirer un compte au net*. վճարել · ալատ գնահատի. տեղիքէրէ երբէք ելտնի. գործակատար.

Tener — di checchessia, *épargner qc. ménager*. գնդուալ · պահել · երբէք ելտնի. երբէք տալուտան · ելտնան. երբէք.

Uomo di —, *homme de considération*, m. այր մեծարգ. մեծարգի. պատուական. կիրանալ իմեր. լաւ երբէք ելտնի.

— a, *a. évident, e. 2. connu, e*. յայտնի · պարզաւ. 2. ծանօթ. յարեկամ. տեղիք ելտնի. 2. ալեւ · գործ · տոգ.

Contorcere, *va. tourner contre soi*. գարձուցանել յիւր վերայ · յիւր կողմն ջրել. տեղ տալ երբէք.

Contorcersi, *vp. faire des contorsions*. ծռել. ի՛ւթիւրել · պայտել · երբէք · երբէք. գործելիքի · ելտնի երբէք ելտնի.

Contorcimẽto, *sm.* } *contorsion*, f. ծռում.
Contorsiõne, *sf.* } ի՛ւթիւրելը · պայտելը · երբէք · գործելիք.

Contornare, *va. contourner*. չուրջ պատել զերկար. (Նաեւ) տեղիք վերթել.

Contorno, *sm. contour*, m. 2. *voisinage*, m. չրջապատ եզր. ծիր. շրջանակ. կողմ. 2. չուրջանակի. մօտաւոր վայրը · կողմերը · տեղիք · երբէք. 2. երբէքելէ · երբէք երբ. երբէք.

Contôrto, a, *a. tordu*, e. 2. *vicieux*, se. ծռեալ · գայթալ · կամկոր. 2. խելագի՛ւթիւր · չար · ծուռ · երբէք. գործակ · գործ բռնկած. 2. երբէքելի · գործակատար. գիմելու · երբէքելի.

Contra, *prep. contre. 2. vis-à-vis.* բնդդէմ· Հակառակ· 2· Հանդէպ· յանդիման· առա-ջի· Թուէլ· ընդ· 2· Թուէլ· Թուէլընդառ·

Contrabandière, *sm. contrebandier,m.* Ներն· գիչ մարդիկ· փաստական արգելեալ իրաց· Ներհակ-ուրհ ու Թուէլոն·

Contrabando, *sm. contrebande,* f. արգե-լեալ ապրանք· Ներգնի զանգա· Ներհակ-ի-ի Թուէլ· Թուէլոն·

Contrabasso, *sm. contre-basse,* f. յոյժ առաւել խոշոր նուագարան ձայն· 2. Առա-ջապահ կամ խոշոր նուագարանի ձայն· 2. ՚ի ներ Հնչ· ապ

Contrabatteria, *sf. contre-batterie,* f. Հա-կառակ պատնէշ· պիւռնեան Թուէլ ելոն Թոպոս·

Contrabbilanciare, *va. contre-balancer.* ապ գիշռուն· Հաւասարել· 2· Հաւասարեցնել Հոգեբ· 2· Թօռնիլ· Հատուցանել-ի-ին Հոգեբ· Թօռնիլ·

Contraccambiare, *va. troquer. 2 récompen-ser.* փոխել· փոխանակել· 2· Հա-աւասարել· գործ փոխարինի առնել· տեսիլ տալ· Հատուցանել· 2· Հատուցանել-ի-ին Հոգեբ· Թօռնիլ·

Contraccambio, *sm. contre-échange,* échan-ge, m. փոխանակեալ· փոխադարձ· փո-խանակութիւն· տեսիլ տալ· Հատուցանել· Ներհակ-ուրհ ու Թուէլոն·

Contrachiave, *sf. fausse-clef,* f. մեծի· Նատ բանալի· Ներհակ ապրատոյտ ոհնիներ·

Contraccicalare, *va. faire un discours con-traire à un autre.* բարբառիլ· Հակառակ առաջին բանալոյ առաջ· ՚ի ներ Թուէլ Ներհակ ներհակ ներհակ·

Contraccifra, *sf. la clef du chiffre,* f. ծ-ներհակ Թուի· Ներհակ Հակառակ· Հանալի ընհոռոգ·

Contraccolpo, *sm. contre-coup,* m. կրկին բախանի, Հարուած· յետս դառնալն մար-Հաց· առաջապահ կերի տեսիլ· Ներհակ· ներհակ գործ ներհ առաջոյ· ընհոռոգ-ուրհ·

Contraccritica, *sf.* (ի censurare qualche critica) *contre-critique,* f. Հակառակ քըն-նութիւն· գաւառ ու· Հաւոր Ներհակ· Ներհակ ներհակ Ներհակ ներհակ·

Contraccuore, *sm. chagrin,* m. ցաւբ· սիրտպո-ռանկաւորութիւն· Թոռն· ուրբ· տիրոջ·

Contrachiglia, *sf.* (t. di mar.) *contre-quille,* f. կրկին պատկաղանդ ի Տատասուսի ներ· տեսիլ ներհակ ներհակ ներհակ·

Contrada, *sf. contrée,* f. 2. (strada di luogo abitato) *rue,* f. կողմն· երկիր· գաւառ· 2· փողոց· տիրն· Հրվերների· էլեկտրի· 2· ըն-Թոռ· ուրհ·

Contraddanza, *sf. contre-danse,* f. կարապբ ինչ Հեռվեցբ յոր բազում անգամ ոտիր ուսի անդադիպին· տանիո տեսիլ տեսիլ ելոն ուր Նոր Նոր Նոր Նոր·

Contraddetta, *sf. contradiction,* f. Հակա-առակաբանութիւն· ընդդիմաբանութիւն· Թուէլ տեսիլ Հոգեբ· Գործ-ներհակ Հոգեբ·

Contraddetto, a, *a. contredit, e.* Հակառա-կեալ· Թուէլ տեսիլ Հոգեբ·

Contraddicente, *a. contredisant.* Հակառակ· գործարկ· Թուէլ տեսիլ Հոգեբ· գործ-ներհակ·

Contraddiciménto, *sm. contradiction,* f. ընդդիմաբանութիւն· բանիկ գիտնարհա-ներհակ Թուէլ տեսիլ·

Contraddicitore, *sm. contradicteur,* m. ընդ-դիմարար· գիտնարհ· Թուէլ տեսիլ Հոգեբ·

Contraddire, *va. contredire.* Հակառակիլ· գիտնարհ գիտել· Հակառակ խօսել· կռուիլ· Թուէլ տեսիլ Հոգեբ· գործ·

Contraddirsi, *rp. se couper.* Հակառակ տե-ձին իւրում խօսել· Հակառակիլ· առձին· զանձիչ գալ· տեսիլ Թուէլ տեսիլ Հոգեբ· Ներ-Նոգեալ ընհոռոգ·

Contraddistinguere, *va. distinguer* , *noter.* Նշանակել· ընտրել· գաղանել· տեսիլ· Նշանակ Նշան գործ·

Contraddistinguersi, *rp. se signaler.* առան-ձին· Նշանաւոր լինել· էլեկտրիք· Թուէլ տեսիլ Հոգեբ տեսիլ·

Contraddittóre, *sm. antagoniste,* m. Հակա-առնող· գիտնագ· Հակառակարգ· ախոյեան· գործ-ընկեր· խօսիչ·

Contraddittoriaménte, *av. contradictoire-ment.* Հակառակաբանեմ· ՚ի Հակառակ-ներհակ Թուէլ տեսիլ Հոգեբ· գործ-ընկերներ ինչ·

Contraddittório, a, *a. contradictoire.* Հա-կառակ· ընդդիմաբան· գործարկեալ· գործ-ընկեր· Esser in —, *être en contradiction.* գաւ-փալ· խօսել Հակառակ տեսիլ Հոգեբ· Հակառակ-ներհակ տեսիլ Հոգեբ Թուէլ ներհակ·

Contraddivièto, *sm. contrebande,* f. արգե-լեալ ապրանք· Խօսած ներ·

Contraddizione, *sf. contradiction,* f. Հակա-առակաբանութիւն· յղծապատճառութիւն (առանձին ներգ)· Թուէլ ընհոռոգ· տեսիլ Հոգեբ· գործ-ընկերներ· գործ-ընկերներ· ընհոռոգ·

Contradiamento, *sm. obstacle,* m. արգել· խոչ· կրկին· Հակառակաբանութիւն· Հնչիլ·

Contradiare, *va. contrarier, traverser.* Հա-կառակիլ· ընդդէմ կալ· Թուէլ Հոգեբ· գործ·

Contrádio, *sm. adversaire, rival,* m. 2. *of-fense, honte,* f. *mépris,* m. Հակառակորդ· ախոյեան· 2· Նախատինք· ի ընդդէմ· ախոյ-Հան· խօսիչ· 2· Խօրհուրդ· Խնդիրք· Խորհուրդ ներհակ·

Contrádio, a, *a. contraire.* Հակառակ· Թուէլ·

Contradióso , a , *a. contraire.* 2. *nuisible.* Հակառակ· 2· Ձեռապարտ· Թուէլ· 2· գործ·

Contradire , va. *contredire.* Հակառակիլ· Թուէլ ներհակ·

Contraente, *a. contractant , e.* գործառար· Նոր Հոգեբ·

Contraere , va. *contracter.* գործիս կալել· Նոր Հոգեբ·

Contraersi, *rp. se rétrécir.* ամփոփել· յինչն խնդիր· Հնչիլ· Հոգեբ ներհակ· ներհակ·

Contraffacénte, *a. délinquant, e.* յանցաւոր· ոչխարագործ· առաջոյ· Թուէլ ընհոռոգ·

Contraffaciménto, *contre-façon,* f. խորա-խանութիւն· խարդախակաչ Նմանութիւն· Նոր Հոգեբ·

Contraffacitóre, *sm. falsificateur*, m. 2. *contrefaiseur, imitateur*, m. խարդախ. խաբեպաշ. ձեւագործ. 2. նմանող. նոյնիս. ընկալ. խօղաղաբար. 2. հաճոյական.

Contraffáre, *va. contrefaire.* 2. *falsifier, altérer.* 3. *imiter, copier.* 4. *désobéir, contrevenir aux ordres.* նմանեցնել. նմանել. ձեւ տալել. կեղծաբարել. այլակերպել. 2. ստել. նենգել. ծաղրել. 3. ընդօրինակել. խարդախել. 4. անհնազանդիլ. հրամանին հակառակ գործել.

Contraffársi, *vp. se contrefaire.* ծպտել. այլակերպել. յայլակերպս լինել. 2. ապերձանալ. ինքզինք ստել. ինքզինք կեղծել. 2. ձեւացնել. ինքզինք.

Contraffattézza, *sf. contrefaçon*, f. նմանութիւն. խարդախութիւն. ընկալ. խաբէութիւն.

Contraffátto, a, *a. contrefait*, e. խարդախած. ընտրեալ. ստեղծեալ. կեղծաբարեալ. ստամ. նմանեալ. 2. ապերձ. խեղ. խաբեր. ապերձ. ինքզինքէն. ծուռ. 2. ձեւական. ստիտ.

Contraffattóre, *sm. falsificateur*, m. խարդախ. ինդագործ. ծուռ.

Contraffattúra, *sf. contrefaçon*, f. նմանութիւն. խարդախութիւն. ընկալ. պերճանք.

Contraffazióne, *sf. contrefaçon*, f. խարդախութիւն. ընկալ. ծուռութիւն.

Contrafforte, *sm. contre-fort*, m. 2. *éperon*, m. *barre de fer*, f. *étaie, appui.* 2. ծիր երկաթի. պէտ պոնկէ. 2. պատ. պատիճ.

Contrafortúna, *sf. adversité*, f. հակառակութիւն. չարագործութիւն. դէմդրութիւն.

Contrafórza, *sf. force opposée à une autre*, f. հակառակ բռնութիւն. զօր հակառակ ինծի.

Contrafósso, *sm. contre-fosse*, m. հակառակ պատնէշ. ներքեւէն ետեւ փորուած.

Contraggénio, *sm. antipathie*, f. հակառակութիւն բնութեան. չհաւանութիւն. հակառակ-խառնուածք. հակառ խառնուն.

Contragguárda, *sf. contre-garde*, f. պատասր. ետն. ինք պատ.

Contraimento, *sm. engagement*, m. դաշն. պայման. ուխտ. գործ. ընդ.

Contraire, *vn. s'opposer, être contraire.* ընդդէմ կալ. հակառակիլ. հակառ ունենալ. հակառակ.

Contralléttera, *sf. contre-lettre*, f. հակառակ գրութեան. գիր. հակառակ հակառ.

Contralúme, *sm. contre-jour*, m. *abrir un magasin adroit pour recevoir la lumière*. ետեւէն լոյս ընդունելու համար պատուհան բանալ.

Contrálto, *sm. haute-contre*, f. *voix élevé de soprano.* 2. *qui chante haut*. ձայն մեծ է սոպրանոյ. 2. որ գոռալ ձայն երգէ. ձեռնհաս. 2. ներգործական.

Contramalia, *sf. contre-charme*, m. *sortilège pour détruire l'enchantement*. ապերդ. հակառակ կախարդութիւն.

Contramárca, *sf. contre-marque*, f. հակառակ նշան. երկրորդ նշան. ետեւէն դրուած նշան, ծանօթ.

Contramarea, *sf. contre-marée*, f. հակառակ խառնուք երկրորդ անգամ. ծիրէն ի վեր ընդառաջելով.

Contrammandáre, *va. contremander.* տալ, հանել, հրաման հակառակ առաջինին. յետս առնել զառաջին հրամանն. երկրորդ հրամանով ետ կոչել. ետ կոչել ետ ուլեր.

Contrammandáto, *sm. contre-ordre.* հակառակ հրաման. յետս առնուն զառաջին հրամանն. երկրորդ հրամանով ետ կոչել ետ ուլեր.

— a, *a. contremandé*, e. հրամայեալ հակառակ առաջին հրամանացն. երկրորդ հրամանով ետ կոչեալ.

Contrammárcia, *sf. contre-marche*, f. հակառակ ընթացք. ընդառ հարձակութիւն.

Contrammárca, *sf. contre-marée*. հակառակ խառնուք երկրորդ անգամ. ծիրէն ի վեր ընդառաջելով.

Contrammina, *sf. contre-mine*, f. գետնափոր հակառակ. ընդառ ծիրէն ընդէմ.

Contrammináre, *va. contre-miner*, *abattre* հակառակ գետնափորացն հատանել. ընդառ ծիրէն ընդէմ. ընդէմ ծիրէնընդէմ.

Contrammiráglio, *sm. contre - amiral*, m. *troppo* նահապետ եւ նաս նոցա. ընդառ ռեյս ռեյսերուն ներքեւ.

Contrammomento, *sm. contre - poids*, m. կշիռ. հաւասարկշիռ գործի. հակառակարշ. կիրճեան.

Contramóre, *sm. amour contraire à un autre*, m. սէր հակառակ սիրոյ. ընդառ ծիրէն ընդէմ.

Contrappárte, *sf. contre-partie*, f. հակառակ մասն, մասին (մերթ բաժնոյ). ընդառ ծիրէն ետեւ.

Contrapotènza, *sf. résistance*, f. հակառակ կարողութիւն. ընդդիմակաց զօրութիւն. ծիրէն ետեւ.

Contrappalàta, *sf. contre-palissade*, f. հակառակ ցիցք. ընդառ ծիրէն ընդէմ ընդէմ.

Contrappèlo, *sm. contre-poil.* ընդդէմ, հակառակ կողմն հերաց. հակառակ հերք. սիրեան ընդ ոսկ.

Fare, radere —, *faire le contre-poil.* ի վեր կալս գերծուկ. սիրեան ինչ ընդ.

Andare —, *aller à rebours, à contre-poil, au côte oppose.* գնալ ընդ հակառակն. ի հակառակ կողմն. ինքզինք ընդէմ.

Contrappesamento, *sm. contre-poids*, m. հաւասարկշիռ. հաւասար կշիռ. սիրեան.

Contrappesáre, *va. contre-peser.* 2. *examiner.* հաւասարկշռել. հաւասար կշռել. 2. քննել. սիրեան. սիրեան ինչ. 2. ինքզինք ընդէմ.

Contrappéso, *sm. contre-poids*, m. կշիռ. հակառակակշիռ. հակառակարշ. 2. կիրճ. պերճանք. սիրեան. 2. ինքզինք.

Contrapponimento, *sm. opposition*, f. հակառակութիւն. ընդդիմակացութիւն. ծիրէն ետեւ.

Contrappórre, *va. opposer.* դնել հակառակ, հանձնաս. ընդ միմեանս հարկանել. հանձնասել. ծիրէն ետեւ ծիրէն ետեւ. բառնիրուն ընդառ. ետեւէնետեւ.

Contrappórsi, *vp.* s' opposer. Հակառակել ։ ընդդեմ կալ ։ զդեմ անձն. է-րւոյ է-ռնել ։ առարկել ։

Contrappositioncélla, *sf.* légère opposition, f. դդմի Հակառակաբանութիւն. Տի-լի է-րւոյ է-ռնս. ւշտաբնեին ։

Contrapposizióne, *sf.* contrarieté, f. Հակա-

Contrappósto, *sm.* Հակառակութիւն ։ ընդդեմ-մտնութիւն ։ է-րւոյ-ւշտ ։ ւշտ-ռնել ։ ւշտ-ռնելեին ։

Contrappósto, a, *a.* opposé, e. Հակառակ ։ ընդդեմ. է-րւոյ ։ ւշտ ։

Contrappuntista, *sm.* qui connait le contre-point, m. Տաղասացական ապդի ապդի Նուա-գաց ։ ունեղող ։

Contrappúnto, *sm.* contre-point, m. Տիսա-Նուագական ապդի ապդի Նուագաց ։ ունեին ։

Contrariamènte, *av.* à l'opposite. Հակառակ ։ յհակա ընդդեմ. Ոչ-ռնեին ։ ռոռեին ։

Contrariáre, *va.* contre-carrer, contredire, contrarier. Հակառակել ։ ընդդեմ գառնալ ։ է-րւոյ ւշտ ։ է-րւոյ է-ռնի ։

Contrarietà, *sf.* contrariété, f. 3. méchanceté, f. 4. tribulation, adversité, f. Հակառակութիւն ։ չհաւանութիւն. 2. խոչ ։ խափան ։ 3. չարութիւն ։ ապիրատութիւն ։ յանա-կութիւն ։ 4. վիշտ ։ Նեղութիւն ։ չարչարա-կութիւն ։ է-րւոյ ւշտ ։ ւշտ-ռնելեին ։ ռ-ռնելեին ։ 2. Խոհ ։ Հոգ ։ 3. ռեռնելութ ։ ռեվիշ ։ 4. ռեռ ։ ռեա ։ ռ-ռնեին ։ ռեկլուռեին ։

Contrário, *sm.* le contraire, m. 2. obstacle, m. Հակառակն. 2. խոչ ։ արգել ։ ւշտռ ։ 2. Խոհ ։ Հոգ ։

Per lo —, per —, *av.* au contraire. զարմին Հակառակն ։ ռեռռեա ։ զռռնեան ւշտռ ։

Recarsi uno a —, être ennuyé de qn. Ձան-Տրամեալ ։ ապղանեալ ։ ռեռռ ւշտռ ։ խրոհ Խիռեռ ։

– a, *a.* contraire. Հակառակ ։ ընդդեմ. օ-տար ։ 2. Հակառակորդ ։ Թշնամի ։ անոյսն ։ 3. Ջաւադար ։ ւշտռ ։ է-րւոյ ։ ռ-ռ-ւշտ ։ 2. ռեւշտռ ։ խ-ռ ։ 3. ւշտռ-ւշտ ։

Contrárre, *va.* contracter. 4. unir, joindre. ռեռռա Տաւասաել ։ Տաւասաել ինչ ։ յոչխա ձեաձել ։ գալ ։ ռեռռ Խրել ։ ա-Նուա ։ յանձն կորզել ։ անկանել ընդ ։ ։ 3. ամ-փոխել ։ կարճել ։ փոյրկացուցանել ։ 4. միա-ւորել ։ կցել ։ ռ-ռև Խիռեռ ։ ռ-ռև ։ ւշտռ-ռ ։ 2. ռեռռեռ ։ 3. ւշտռեռ ։ ռեքռռեռ ։ ռեռ-ռ-ռեռեռ ։ 4. ռեւշտ-ռեռեռ ։ ռեռեռեռեռ ։ — matrimonio, *se* marier. ամուռնանալ ։ ի-ռ-ռեռեռ ։

Contrarrispóndere, *va.* fournir des duplicques. դ-ռ-ռ-ռ-ռ պատասխանի առնել ։ կըր-ռնել ։ ռեռռռեռ ռեռռ ռեռեռ ։

Contrarrispósta, *sf.* réponse, f. պատաս-խանի առ պատասխանին ։ ռեռռռեռ ռեռռ ։

Contrascambièmento, *sm.* contre-échange, m. փոխանակելն ։ փոխհատուցն ։ ռեռեռ ռռ-ռ-ռ ։

Contrascárpa, *sf.* contre-scarpe, f. զառ ի վեր պատնէշ ։ ռեռեռեռեռ ռ-ռ-ռ ։ ռեռեռ ռ-ռռռեռ ։

Contrascritta, *sf.* obligation réciproque, f. փոխոր պարտ ։ ռեռեռ ռեռեռեռ ։ ռեռ ։

Contrascritto, a, *a.* contre-signé, e. գրեալ ։ Նշանակեալ ։ դրոշմեալ ի ներքոյ կնքոյ ապ-ւոյ ուրուք ստորագրութեամբ ։ ռեռեռեռ ռ-ռ-ռեռեռեռ ։ ռ-ռեռեռեռեռ ։

Contrascrivere, *va.* écrire contre. Հակառակ գրել ։ է-րւոյ ռ-ռ-ռեռ ։

Contrassegnáre, *va.* contre-signer. Նշանա-կել ։ գրել ի ներքոյ կնքոյ այլոյ ուրուք ա-ւագի ։ դրոշմել ։ ռ-ռեռեռ ։ ռեռռեռեռեռ ։

Contrassegnatúra, *sf.* contre-seing, m. Հաս-տատութիւն ։ դրոշմ ։ Նիշան ։ ռեռռ ։

Contrasségno, *sm.* note, f. 2. gage, témoignage, m. Նշան ։ կնիք ։ 2. գրաւական ։ ա-Տաւատացոյց ։ վկայութիւն ։ Նշան ։ ռ-ռեռ ։ 2. ռեռ ։ ւշտեռեռեռ ։

Contrassigillàre, *va.* contre-sceller. կնքել վերայ կնքոյ ։ ռեռեռեռ ռ-ռեռեռեռ ռեռեռեռեռեռ ։

Contrassigillo, *sm.* contre-scel, m. վերը կնիք ։ ռեռեռեռ ռ-ռեռ ։

Contrastábile, *a.* contestable, contentieux, se. զրամ մարի է Հակառակ կալ ։ կռռռա-կան ։ է-րւոյ է-ռ-ռեռեռեռ ։ ռեռեռեռ ։

Contrastabilmènte, *av.* par manière de dispute. վիճելոյ պայմանաւ ։ ռեռեռեռեռ ռեռ-ւշտ ռեռ ։

Contrastaménto, *sm.* débat, m. dispute, f. Հակառակութիւն ։ կռիւ ։ վիճաբան ։ է-րւոյ է-ռ-ռեռ ։ ռեռեռեռեռ ։

Contrastámpa, *sf.* contre-épreuve. դրոշմն ի վերայ նորոգ դրոշմելոյն ։ ռ-ռ-ռ ռ-ռ-ռեռ ։ ռեռեռեռեռ ։

Contrastampáre, *va.* contre-tirer. դրոշմել ի վերայ նորոգ դրոշմելոյն ։ ռ-ռ-ռ ։ ռեռեռեռեռ ռ-ռ-ռ ։

Contrastánza, *sf.* contestation, f. Հակառա-կութիւն ։ մրաւառնեին ։ է-րւոյ է-ռ-ռ ։

Contrastáre, *va.* opposer, débattre. Հակա-առնել ։ ընդդեմ կալ ։ դիմադարձ ։ դիմա-կալ լինել ։ կռռել ։ վիճել ։ է-րւոյ է-ռ-ռ ։ ռ-ռ-ւշտ ։ ւշտեռեռեռ ։ ռեռեռեռեռ ։

Contrastatóre, *sm.* opposant, Հակառակող ։ վիճող ։ ընդդեմնակող ։ է-րւոյ է-ռ-ռ ։ ռեռեռեռ ։ ռեռեռեռեռ ։ ռեռեռեռեռեռ ։

Contrásto, *sm.* contestation, opposition, f. Հակառակութիւն ։ կռիւ ։ վիճաբան ։ ռեռ-ռեռեռեռ ։ է-րւոյ է-ռ-ռ ։ ւշտռեռեռեռ ։ ւշտռեռ ։ ռեռեռեռ ։ ռեռեռեռեռ ։

Contráta, *sf.* pays, m. կողմ ։ գաւառ ։ ռեռեռ ։ ռ-ռեռեռ ։

Contrattagliáre, *va.* contre-tailler. զին Հա-կառակ զին գրոշմել ։ ւշտռեռ ռ-ռեռեռեռ ւշտռ-ռ ռեռեռեռեռ ։

Contrattáglio, *sm.* contre-taille, f. զին Հա-կառակ զին ։ ւշտռեռ ռ-ռեռեռեռ ւշտռեռ ։

Contrattaménte, *ac.* en raccourci. Համա-առօտիւ ։ կարճառօտ ։ է-րւոյ-ռ ։ ռ-ռեռեռեռ-ռեռեռ ։

Contrattaménto, *sm.* contrat, m. առուեր-ա ։ 2. սակ ։ պայմանն ։ ռեռեռ ռեռեռեռ ։ 2. դ-ռ-ւշտ ։ է-րւոյ ։

Contrattáre, *va.* trafiquer. 2. contracter. առուեռա առնել ։ վաճառականի լինել ։ 2. սակ արկանել ։ գալիոն կռել ։ ռեռեռ ռեռ-ռեռեռ ։ ռեռեռեռեռ ռեռեռեռ ։ 2. ռ-ռեռեռ ռեռ-ռեռ ։ ռ-ռեռեռեռեռեռ ։

— debiti, *s'* endetter. անկանել ընդ պար-տաւոր ։ ռեռռ ։ ռեռեռեռ ։ ռեռռեռ ռեռեռեռ ։

Contrattazione, *sf.* commerce, m. 2. contrat,

m. առբեւառ. • առբեւառի փոխոխություն. փաշառականոխություն. • առառառբ. 2. ասկ. պապանձ. գաղձ. • ըզբ վերէն. ախըոոնո. 2. ֆ-վէ. գոչըր.

Contrattempo, *sm.* tratse-temps, m. Հաղառակ, անպատ, յանկարծագէպ երբ. ա. գէպք. Հանդգանք. խոշ. արգել. վերինըզբէ. • ոոնոզմով, անոզբէն ոլոն չեր. ֆոզո. դեր. • ոոզբ. եղեր.

Fare un —, *faire survenir des contretemps.* չփոխել. ֆառնակիլ. ալ ֆ-ոո յին. վե. վերինըզբ էրել իրմե.

— *av.* à contre-temps, mal-à-propos. անժամ. ի տարաժամ. տարաժամ. պէրեմի. վերինըզբ.

Contratto, *sm.* contrat, marché, m. գիրմանչական. գոզրիք. պապանձ. ասկ. գոզբ. ըզբի. ֆ-վէ. ոոմ. վերինըզբ.

— a, *a.* contracté, e. սակաւ. պապանձնալ. 2. կծկալ. կարկամնալ. գոզբ ելոնոնոզ. 2. վերինըզբ. ոոբոո.

Contrattúra, *sf.* contraction, f. կարկամութ ջղաց. • ոեռէ վերինըզբ.

Contraurtáre, *va.* choquer. բախել. ընդհարկոնել. իսիմ կել. ոզնոոնոզ. ոոբոո.

Contravvallazióne, *sf.* contre-vallation, f. պատնէշ պաշարման. իրամ. պէրեմի ֆոզոզբ վերինըզբ.

Contravvedére, *va.* voir de mauvais oil. Հայել անպատկ. տեսանել գժկամակութիամբ. ըզբո. իսիմ վերինըզբ ոզոմոնոզ.

Contravveléno, *sm.* contre-poison, m. անգէպ. • գիրմ ակ. ֆ-ոոզբ.

Contravvenire, *vn.* contrevenir. յանդգնել. անցանել գ. ••• անսասանել. ոոնը ինչը. գ-ոոնէ էլլեմէ. իսիմ ֆոնո հարեւորի իրմե.

Contravventóre, *sm.* contrevenant, m. օրհնագործ. յանդգոզբ. իսիմ ֆոնո էլլեմէ. ոոնը ինչեր. ոզոմ.

Contravvenzióne, *sf.* contravention, transgression, f. օրհնագործութիւն. յանդգոզբ. իսիմ. • ոոնը ինչը. ոզոմ.

Contravversità, *sf.* opposition, f. Հակառակ կամիութիւն. ղէոոնէրէ. ղէոոլէէ.

Contrazióne, *sf.* contraction, f. կարկամութիւն. կծկիլը. վերինըզբ. ֆ-ոո-ոոզոզ.

Contribolato, a, *a.* affligé, e. վշտահար. վշտաոոնոզ. ֆ-ոո-ոէլ. ելնէմէլ.

Contribuénte, *a.* qui contribue. օգնական. ոեռնոոոզ. ֆ-ոզբ-ոզմ-ոզ.

Contribuire, *vn.* contribuer. օգնել. ոեռնոոոզ, գործակից. կցզոզ լինել. նպատակ օգել. ֆ-ոզբ-ոզմ իրմե. հ-ոո-ոոնի վերինըզբ.

Contributo, *sm.* contribution, quête, f. Հարկ. բաժ. վերի. ոեռ-ոզ-ոէ.

Contributóre, *sm.* qui contribue. օգնական. ոեռնոոոզ. ֆ-ոզբ-ոզմ-ոզ.

Contribuzióne, *sf.* contribution, f. Հարկ. բաժին. նպատակաոոնոզ իրմե. ոեռ-ոէ-ոզ. • ոոնը ինչ. վերինըզբ.

Contr'imboscáta, *sf.* contre-embûche, f. գաղձը ընդդէմ գաղանաց. ֆ-ոոոզ-ոզ ֆ-ոէ-ոէ ֆ-ոոոզ.

Contr'impannáta, *sf.* contre-châssis, m. երկրորդ փեղկ ի քարախակ. ֆոզնէ ոեռ-ոէ ֆ-ոոնոզ.

Contr'invetriáta, *sf.* contre-châssis, m. ֆ-ոզբ-ոզմ փեղկ յապակոզ. ֆոզնէ ֆ-ոզ ֆ-ոոնոզ.

Contrirsi, *vp.* être contrit. զղջանալ. վերինըզբ. նոոոզ ոզբ-ոզ.

Contristamento, *sm.* tristesse, f. chagrin, m. տրտմութիւն. տրտաոնոզ. ֆ-ոո-ոէ. ոզոոոզ.

Contristare, va. contrister, affliger. 2. endommager, maltraiter. տրտմցուցանել. 2. վնաս առնել. վշտացուցանել. ոեղէլ. ֆ-ոո-ոէ-ոոնոզբ. ոզոոոզ-ոո-ոէ-ոոնոզբ. 2. ոզբ-ոզ. ֆ-ոզ. ոեռնոոոզ վերինըզբ.

Contristarsi, *vp.* se chagriner. տրտմել. ֆոզնէնել. տաասոնել. ֆ-ոո-ոէ-ոոնոզբ. ոզոոոզ-ոո-ոէ-ոոնոզբ.

Contristativo, a, *a.* affligeant, e. տրտմացուցիչ. տրտիցուցիչ. ֆ-ոո-ոէ-ոոնոզ-ոէ-ոոնոզ.

Contristatóre, trice, *s.* qui chagrine. տրտմացուցիչ. տրտիցուցիչ. ֆ-ոո-ոէ. ոեռնոոոզ վերինըզբ.

Contristazióne, *sf.* tristesse, f. տրտմութիւն. ֆ-ոո-ոէ. ոզոոոզ-ոո-ոէ.

Contritamente, *av.* avec contrition. զղջմամբ. զղջալով. վերինոոնոզբ. ֆ-ոոզբ-ոէ.

Contritáre, *va.* broyer. փշրել. մանրել. լեռաոոզ. • ոոֆոոնոզ. ոոֆոոնոզբ. ֆոզբ-ոէ.

Contrito, a, *a.* brisé, e. 2. contrit, e. մանրնալ. լեակալ. 2. զղջացեալ. տրտնաքոոզ. ֆոզբ. ֆոզբ-ոէ. 2. վերինոոնոզբ. ֆոզոզ. վերինոոնոզ ոզոոոզ.

Contrizioncélla, *sf.* contrition imparfaite, f. ֆոզբի զղջումն. վերինոոզ ֆոզոզբ.

Contrizióne, *sf.* contrition, f. զղջումն. փեղկ. տպպաոոզ. ֆոզոզոոզ. • ֆոզոզոոզ. ֆոզոզ. ոոզոոոզ. ֆոզոզոոզ. ֆոզոզոոզ.

Contro, prep. contre. 2. vis-à-vis. Հակառակ. ընդդէմ. 2. Հանդէպ. յանդիման. ի Հանդիպումն. • ֆոզբ. 2. ֆ-ոզբ. ֆոզբ-ոզ-ոոզ. • ոոզբոոո.

— *sm.* le contre. Հակառակն. ընդդէմն. ֆոզբ-ոզ-ոզ. ղոոոզ!

Il pró e il —, le pour et le contre. որ ինչ նպաստաւոր է եւ որ ինչ Հակառակ. համ-ոէնչէ ֆ-ոո ֆոո-ոզբ-ոէ.

Dar —, contredire. Հակառակել. ի կոծգալ. ֆ-ոզբ-ոէ ֆոզբ-ոզ-ոոզ.

Darsi —, se couper, se contredire. զբաղիլ գալ. Հակառակ անձին խօսել. վերինոզբ ֆոզբ-ոզ ֆոզբ-ոզ-ոոզ.

Contr'ordine, *sm.* contre-ordre, m. Հակառակ Հրամանն. երկի ֆոզբ-ոէ ֆոզոզ-ոէ-ոոզ.

Controprova, *sf.* contre-épreuve, f. գրոզմանին ի վերայ այն ինչ գրոզեալ. • ոոզբ ֆոզբ-ոզ-ոոզ ֆոզոզ-ոոզ ֆոզոզ-ոոզ.

Controstampáre, *va.* (t. di stamp.) contre-éprouver. գրոզեալ ի վերայ այն ինչ գրոզելոյ. • ոոզբ ֆոզբ-ոզ-ոոզ ֆոզոզ-ոոզ.

Controstómaco, *av.* à contre-cœur. յակամայ կամ. ղբոոոզ. ֆոզոզ-ոոզ.

Controvàre, *va.* controuver. գտանել. Հնարել. իճոո իրմե. ոզոոոզ. ոզոոոզ.

Controversia, *sf.* controverse, f. Հակառակկամիութիւն. վիճառ. մպասաոն. պապքար. ոզնը. ֆ-ոոզոզբ. ֆ-ոոզոզ.

Controversista, *sm.* controversiste, m. մպասող. վիճող. ֆ-ոոզոզբ.

Controverso, a, *a.* controversé, e. ընդ վիճամար անվեալ. ոզոոոզ. ֆոզբ-ոզ-ոոզ ֆոզոզ-ոոզ.

Controvértere, *va.* *débattre.* վիճել. տարաձայնել. Նրանք գնացին վիճելու. Նրանք վիճում էին.

Controvertíbile, *a.* *disputable, douteux, se.* երկբայական. որ կարող վիճելի է. Այդ նրանց համար վիճելի չէ.

Controvertibilmente, *av.* *en manière de dispute.* ըստ պայմանի վիճելոյ. Գնացին վիճելու էին.

Controvolontà, *av.* *contre son gré, mal volontiers.* չամենայն կամս. ընդդէմ կամոյ. Նրանք չամենայն կամս գնացին. չշրտէ.

Contumace, *a.* *contumace.* 2. *obstiné, e.* *rebelle.* որ խոտե ի դատաստանից. 2. խեղաւսոմնասիր. անհնազանդ. խստապարտադոյզ. Հարձակուած չէր. 2. Հրաժարել. Նրանք չէին ուզում.

Contumaciemente, *av.* *opiniâtrément.* խեղաւսոմնասիրաբար. Հրաժարելի էին. Նրանք չէին.

Contumácia, *sf.* *contumace*, f. 2. *obstination*, f. *désobéissance* f. խեղաւսոմնասիրութիւն. Հարձակուած չէր. 2. Նրանք. Հրաժարելի էին.

Far la —, star in —, *faire la quarantaine, être en quarantaine.* կալ յարգելանի վասն ժամու սահմանի. Նրանք կանգնեցին վասն ժամու սահմանի.

Contumélia, *sf.* *offense*, f. *affront*, m. *injure*, f. *outrage.* նախատինք. վիրաւորանք. Նրանք վիրաւորեցին.

Contumelioságente, *av.* *injurieusement.* ի նախատինս. ի վիրաւորանս. Նրանք վիրաւորեցին.

Contumelióso, *a.* *a.* *injurieux, se.* նախատնական. կարծելի. Նրանք վիրաւորական.

Conturbagióne, *sf.* *trouble*, m. *agitation*, f.

Conturbamento, *sm.* *խռովութիւն. շփոթ. աղմուկ.* Հրաւիրելի. Նրանք վիրաւորեցին.

Conturbáre, *va.* *troubler, alarmer.* խռովել. անհանգիստ. պարսպել. յուզել. շփոթել զ. Հրաւիրել. Նրանք վիրաւորեցին. Նրանք վիրաւորեցին. Նրանք վիրաւորեցին.

Conturbatóre, *sm.* *alarmiste*, m. *agitateur*, m. *խռովիչ.* Հրաւիրելի. Նրանք վիրաւորեցին.

Contusioncella, *sf.* *contusion légere*, f. *ամ կամ ինչ հարուած.* ու դուրս եկաւ.

Contusióne, *sf.* *contusion*, f. *հարուած. հարուած. Նրանք. Նրանք վիրաւորեցին.

Contúso, *a.* *a.* *froissé, contus, e.* հարեալ. Նրանք.

Contútto, *pron.* *quoique.* իմ եկաւ նա. Նրանք.

Contuttoché, *cong.* Նրանք.

Contuttoció, *c.* *nonobstant.* ասկայն. բայց ասկայն. Նրանք. Նրանք. Նրանք.

Contuttosiació, *c.* *quoique.* իմ եկաւ նա. Նրանք. Նրանք.

Convalescente, *a.* *convalescent, e.* *convalescent, e.* Նորոգ. այն ինչ ապաքինեալ. ողջանալ. զօրանալ. Նրանք. Նրանք վիրաւորեցին Նրանք. Նրանք վիրաւորեցին.

Convalescénza, *sf.* *convalescence*, f. *ապաքինութիւն. զօրանալն. Հաստատուն յաւորդութեան. Նրանք վիրաւորեցին Նրանք. Նրանք վիրաւորեցին.

Convalidáre, *va.* *fortifier, authentiquer.* զօրացուցանել. Հաստատել. վաւերական առնել. Նրանք վիրաւորեցին. Նրանք. Նրանք վիրաւորեցին.

Convalidársi, *vp.* *s'affermir, reprendre ses forces.* զօրանալ. կազդուրել. Հաստատել. Նրանք վիրաւորեցին. Նրանք վիրաւորեցին.

Convalle, *sf.* *vallée*, f. *ձոր. Հովիտ.* Նրանք.

Convegnénza, *sf.* *convention*, f. 2. *convenance*, f. *գալն.* 2. *պայմանաւորութիւն. պատեհութիւն.* Նրանք. 2. Նրանք վիրաւորեցին. Նրանք. 2. Նրանք վիրաւորեցին. Նրանք.

Convellere, *va.* *tendre.* Ձգանել. Նրանք. Նրանք.

Convenénte, *sm.* *pacte*, m. 2. *moyen*, m. *գալն. հաւասարն. պայման. ուխտ.* 2. Հնարք. օրինակ. արուեստ. պատճառք. Նրանք. Նրանք. Նրանք. 2. Նրանք. Նրանք. Նրանք. Նրանք.

Convenénza, *sf.* *convention*, f. 2. *convenance*, f. *գալն. ուխտ. պայման.* 2. օրինակ. կարգ. Նրանք. Նրանք. Նրանք. 2. Նրանք.

Convenévole, *sm.* *ce qui est juste*, m. *արգասիք. իրաւացին. պատշաճն.* Նրանք վիրաւորեցին. Նրանք. Նրանք.

Fare i convenevoli, *faire des compliments.* առնել. կատարել զարհնս մարդասիրութեան. Նրանք. Նրանք վիրաւորեցին. Նրանք վիրաւորեցին.

Al —, *convenablement.* ըստ պատշաճի. արժանապէս. Նրանք վիրաւորեցին. Նրանք. Նրանք.

— *a.* *convenable.* արժանի. գեղոյ. անկիւնաւոր. պատշաճ. Նրանք. Նրանք. Նրանք. Նրանք. Նրանք. Նրանք. Նրանք.

Convenevolézza, *sf.* *bienséance*, f. *պատշաճութիւն.* Նրանք. Նրանք.

Convenevolmente, *av.* *convenablement.* ըստ պատշաճի. արժանապէս. Նրանք վիրաւորեցին. Նրանք. Նրանք.

Conveniente, *sm.* *decence*, f. *ce qui est convenable*, m. *պատշաճութիւն. վայելչութիւն. արգասիք. Նրանք վիրաւորեցին Նրանք.* — *a.* *convenant, e.* *propre.* պատշաճ. արժանի. արգասիք. վայելուչ. Նրանք. Նրանք. Նրանք.

Convenientemente, *av.* *convenablement.* ըստ պատշաճի. արժանապէս. Նրանք վիրաւորեցին. Նրանք.

Convenienza, *sf.* *convenance*, f. 2. *cérémonie*, f. 3. *rapport, accord*, m. *պատշաճութիւն. պատեհութիւն.* 2. *Ահաւորութիւն. հարգանքներ. ընծայ. պատասխանի գործարքի կարգադ.* 3. *Յարգութիւն. Համեմատութիւն. Հաստատութիւն. միաբանութիւն.* Նրանք. Նրանք. Նրանք. 2. Նրանք. Նրանք. Նրանք. 3. Նրանք. Նրանք. Նրանք.

Convenimento, *sm.* *pacte*, m. *պայման. ուխտ. Նրանք.*

Convenire, *vn.* *convenir.* 5. *s'assembler.* գալ. Նրանք. Նրանք.

— *va.* *convenir.* 2. *s'accorder.* առնել. ուխտ Հաստատել. ասել արգասիք. միաբանել. 2. պատշաճել. միաբանել. 3. արժան. պատ եւ. պատշաճ լինել. վայելել. 4. պիտոյ լինել. պատ. Տալ լինել. 5. Ժողովել. Նրանք. Նրանք.

ֆ·վէ.լ.ը.ւ.ֆ·ե. իրեն·ֆ·ե իրե·ե· 2. ·ւ·յ·ֆ·ե. ֆ·ե·ռ·ֆ·ե ե.ֆ·ե.ը.յ·ֆ·ե. 3. ե·ռ·ե.յ·ֆ·ե. ֆ·ե·ը·ֆ·ե· 4. ը.ռ.ը.ւ· ֆ·ւ.յ·ե. ֆ·ե.յ·ե. 5. ֆ·ե·, ֆ·ե.յ ֆ·ե.յ·ֆ·ե·.

Conventare, *va.* *conférer le grade de docteur.* ֆ·ա·ր·ֆ·ա·ե·ե ֆ·ա·ր·ե, ֆ·ե·ռ·ե·ր·ե·ֆ·ե·ե·ե ֆ·ե·ռ·ե·ր·ե·ֆ·ե·ե·ե

Համկամ[իւն]. 2. Համաբակաց բնակութիւն. ֆեոդալական համբերելը. 3. Ծ-ոմ-ա վերա-ապրելու վերաբեր. ուսին ուշ. կենդան։

Conviller, *sm. vivant en commun*, m. բնակից բազմոց· կենցաղակից վերապրող ուսին ուշ. կենդան։

Conviva, *sm. convive*, m. կոչնական· անգամագր· հաւքերի· ժ-ոյ-ներ։

Convivale, *a. de festin.* կոչնոց· խրախճական· կենսական վայելքներու։

Convivante, *a. qui donne un festin.* կոչնատեր· կենսական ընդունող։

Convivare, *vn. être commensal.* անգամակից համադաշնակից լինել· ուրիշ ներա-կենսական օրմ-ն։

Convivatore, *sm. convive*, m. կոչնական· անգամակից· բարձրանդակից· ժ-ոյ-ներ։

Convivere, *vn. vivre ensemble, manger à la même table.* կենալ ի միասին· ուտել ի միևնոյն անգամոյ· ուրիշ ներա· կենսական։

Convivio, *sm. repas*, m. կոչնական· խնճոյք· ժ-ոյ-ներ։

Conviziare, *va. injurier.* ի շնամանել· նախատել· ընդ-ոյ-ներ։

Conviziatore, *sm. qui outrage*, m. նախատիչ· ի շնամանիչ· ընդ-ոյ-ող· ընդ-ոյ-ուիչ։

Convizio, *sm. reproche sanglant*, m. ի շնամանք· նախատինք· ընդ-ոյ-ք· ընդ-ոյ-ումն։

Convizióso, *a. a. injurieux, se.* ի շնամանական· ընդ-ոյ-ի։

Convocamento, *sm. convocation*, f. կոչելն ի խորհուրդ· ժողովել· ժողով-ք։

Convocare, *va. convoquer, mander.* ի խորհուրդ կոչել· առանձ ժողովել· ժողովել· ուրիշ ներա կարգ-ք· ծի· ծ-ի ընդ-ոյ-ել։

Convocazione, *sf. convocation*, f. կոչելն ի խորհուրդ· ուրիշ ներա· ժողովել· ուրիշ ներա· ուրիշ ներա։

Convocáto, a, *a. convoqué, e.* ի խորհուրդ կոչեալ· ժողովեալ· ուրիշ ներա ընդ-ոյ-ել· ժողովել ուրիշ ներա։

Convocatóre, *sm. qui convoque.* հրաւիրող ի ժողով· ժողովել ուրիշ ներա։

Convogliare, *va. convoyer, accompagner.* յուղարկի երթալ· ուղեկից լինել· ճանապարհ ընդ-ոյ-ել· ընդ-ոյ-ուցանել ընդ-ոյ-ել։

Convóglio, *sm. convoi*, m. մեռելոց ընդ-ոյ-ումն ուղարկելոյ մի ներա վերա-ընդ-ոյ-ել։

Convoitóso, a, *a. avide.* ցանկացող· ուրախ-ուն։

Convojare, *va. escorter.* ուղեկցել· ուղեկից լինել· ընդ-ոյ-ուցանել ընդ-ոյ-ել։

Convolare, *vn. convoler.* 2. *voter.* 3. *se remarier.* ի ամուսնանալ· երկրորդ· 3· միւսանգամ· ուրիշ ուրա· 2· ընծայել ընդ-ոյ-ել։

Convólgere, *va. rouler, tourner.* ի ծաւալցնանել· ընդ-ոյ-ուցանել։

Convólgersi, *vp. se rouler, se vautrer.* ի ծաւալել· ծաւալիլ· ուրիշ ներա ընդ-ոյ-ուցանել։

Convólto, a, *a. roulé, sali, e.* ի ծաւալեալ· շաղախեալ· ալուեղնալ· ուրիշ ընդ-ոյ-ուցեալ։

Convólvolo, *sm.* (fiore) *liseron*, m. բաղեղ· ուրուր· ընդ-ոյ-ել։

Convulsionário, a, *a. convulsionnaire, attaqué de convulsion. այր կին որ դողան եւ շարժմն· ուրիշ ներա ընդ-ոյ-ել։* ընդ-ոյ-ուցեալ ընդ-ոյ-ել։

Convulsioncélla, *sf. convulsion peu violente, f. ի թեթեւ շարժեալ ջղայ· ընդ-ոյ-ել ուրիշ ներա ընդ-ոյ-ել։*

Convulsióne, *sf. convulsion*, f. դողալն, շարժելն ջղայ· ուրիշ ներա ընդ-ոյ-ել։

Convulsivo, a, *a. convulsif, ve.* դողալոյ, շարժելոյ ջղայ· ընդ-ոյ-ել։

Convúlso, a, *a. qui a des convulsions.* որոյ կին ջղայ շարժեալ· ուրիշ ներա ընդ-ոյ-ել։

Conzáre, *va. maltraiter.* չարչարել· տանապարհ ցաւանել· ընդ-ոյ-ել· բնակիլ ուրիշ ներա։

Coobbligáre, *va. coobliger.* առիթել, բռնադատել ի միասին· ընդ-ոյ-ել ուրիշ ներա։

Coonestamento, *sm. voile*, m. ջող· պատրանք· ձեւ-ոց· ընդ-ոյ-ել։

Coonestare, *va. colorer, voiler.* առատատել· ծածկել· բարեկել· ի ծաւալցանել· պատրաստ· ի ջողիս։

Cooperamento, *sm. coopération*, f. գործակցութիւն· ընդ-ոյ-ել ընդ-ոյ-ուիչ։

Cooperare, *vn. coopérer, contribuer.* գործակից օգնական· ձեռնասու լինել· ընդ-ոյ-ուցանել· ի ջողիս ընդ-ոյ-ել· ուրիշ ներա ընդ-ոյ-ել։

Cooperário, a, *a. coopérateur, trice.* գործակից· ձեռնասու· ընդ-ոյ-ուցանող· ի ջողիս ընդ-ոյ-ող։

Cooperatóre, trice, *s. coopérateur, trice.* գործակից· ձեռնասու· օգնական· ընդ-ոյ-ուցանիչ· ընդ-ոյ-ուցիչ· ի ջողիս։

Cooperazione, *sf. coopération*, f. գործակցութիւն· օգնութիւն· ի ջողիս· ընդ-ոյ-ուցանել։

Coordinare, *va. mettre en bon ordre.* կարգել· յարդարել· ուրիշ ներա· ուրիշ ներա ձեռնասու։

Coordinato, a, *a. mis en ordre.* յարգարեալ· կարգեալ· ուրիշ ներա։

Coordinatóre, *sm. qui arrange.* յարդարիչ· կարգիչ· ուրիշ ներա։

Coordinazione, *sf. arrangement*, m. կարգ· կարգադրութիւն· ուրիշ ներա· ուրիշ ներա· ուրիշ ներա։

Coortáre, *va. exhorter.* պրսպղնդել· քաջալերս ունայցանել· ի ուրիշ ներա։

Coórte, *sf. cohorte*, f. գունդ· զօրավարական գնդ-ոյ-ի։

Coperchiáre, *va. couvrir avec un couvercle.* ի ծածկել· կամարացանել· ի ծածկ· ի ծածկ-ոյ-ել ի ծածկ։

Coperchiélla, *sf. tromperie*, f. *prétexte.* ի խաբեութիւն· դաւ· պատրանք· պատճառանք· ու· ուրիշ· ընդ-ոյ-ել։

Copérchio, *sm. couvercle*, m. ի ծածկել· կամարացանել· ի ծածկ·

Il sperchio rompe il —, *le trop est trop. որ ինչ բան չափն անցնէ, միասնաբար է· ի ծածկ-ոյ-ուիչն ընդ-ոյ-ուցանել ի ծածկ-ոյ-ուիչ ընդ-ոյ-ել ուրիշ ներա ընդ-ոյ-ել։*

Copérta, *sf. couverture*, f. ծածկոյթ· ծածկոյտ· ծածկոյթ։

— da letto, *couverture de lit.* ամոց· վերարկու, ծածկոյի անկողնոյ· Խորհ·
— da cavallo, *housse*, f. ծածկոյի ձիոյ· Կնիռէ։ ւ·
Copertaccia, *sf. couverture grossière*, f. ծածկոյի խոշոր· գեղ·ա Խորհ։
Copertamente, *av. secrétement.* գաղտ· ի ծածուկ· Կէ։ լ։
Copertina, *sf. petite couverture*, f. 2. *caparaçon*, m. ծածկոյի փոքրիկ· 2· ծածկոյի ձիոյ· գ·ա Խորհ։ 2· Կնիռէ։ ւ·
Coperto, *sm. lieu couvert*, m. ծածկեալ տեղի· ստրկ· Խորհ։ Կ Ե։ Խորհ։
Al —, *au couvert.* ընդ ստրկաս· տաղ· Խորհ։ զ Կ Ե։
Mettersi al —, *se mettre à couvert, en sûreté.* յապաղումի լինել· զերծանել· Խոն զ Կ Ե։ Կ Ե։
— a, *a. couvert, e. 2. dissimulé, e. 3. défendu, e.* ծածկեալ· 2· առապատեալ· ծածուկ· կեղծաւոր· 3· պաշտպանեալ· Խորհ։ Կ Ե։ 2. գ·ա Խ Կ Ե։ Խ Կ Ե։ 3. Կ Ե։
Vino —, *vin chargé, fort rouge.* կապիր գինի· Խ Ե։
Copertójo, *sm. couverture*, f. 2. *traîneau, filet*, m. ծածկոյի· 2· վաղ· ծուգակ Խորհ։ 2· Խ Ե։
Copertúra, *sf. couverture*, f. ծածկոյի· ծածկոյ· 2· քող· պատրաստ· Խորհ։ 2· Կնիռէ։
Copéta, *sf. sorte de nougat*, f. Հանդերձ ինչ քաղցրասէր· ստր Խ։ Կ Ե։
Cópia, *sf. abondance*, f. 2. *copie*, f. առատութիւն· լիութիւն· յառաջիկութիւն· 2· պատճէն· օրինակ· Հաւատար· գ Կ Ե։ 2· Կ Ե։ Խորհ։
Copiare, *va. copier.* առնել գ Հաւատարն· * գաղափարել· 2· Նմանող լինել· Կ Ե։ Կ Ե։ 2· Կ Ե։ Կ Ե։
Copiatóre, *sm. copiste*, m. *pl.* առնող գ Հաւատարն· գործ· Կ Ե։ Խորհ։
Copíglia, *sf. gouplille*, f. սեպ փայրիկ· Կ Ե։
Copíglio, *sm. ruche*, f. մեղուարան· Կ Ե։
Copiosamente, *av. copieusement.* առատապէս· յորդառատ· լիով· բազում· յոյժ· Կ Ե։ Կ Ե։ գ Կ Ե։ Կ Ե։
Copiosità, } *sf. quantité*, *abondance*, f.
Copiositade, } առատութիւն· յառաջիկութիւն· լիութիւն· գ Կ Ե։
Copióso, a, *a. copieux, se.* առատ· բազում· լի· գ Կ Ե։ Կ Ե։ Կ Ե։
Copista, *sm. copiste*, m. գործ· որ առնու գ Հաւատարի գրոց· Կ Ե։ Խորհ։
— di musica, *noteur*, m. գործ երաժշտարուեստի նշանագրութեան Կ Ե։
Copistaccio, *sm. mauvais copiste*, m. գործ անշնորհ· ֆեհ Կ Ե։
Copolito, a, *a. qui a la tête convexe.* որոյ գլուխ գնգաձեւ է· գ·ա Կ Ե։

Coppa, *sf. le derrière de la tête.* 2. *coupe, tasse*, f. ծածկոյ· 2· բաժակ· դատապ· գաւաթիկ· Կ Ե։ 2· Կ Ե։
Accennar in coppe, e dar in danari, *dire une chose, et en faire une autre.* այլապէս ասել եւ այլապէս գործել· Կ Ե։
Copparósa, *sf. couperose*, f. քառասնիւն քրտնաց հրեհաց ընդ ներքոյ ծծմբոյ· արջասպ· զոր Կ Ե։
Coppélla, *sf. coupelle*, f. *creuset de fondeur*, m. *coupoir.* Հալոց· գ·ա Կ Ե։
Argento di —, *argent de coupelle, fin.* արծաթ փորձ, ընտիր· Կ Ե։
Coppellare, *va. coupeler.* արկանել ի բոմբեղինս գ Կ Ե։
Coppétta, *sf. ventouse*, f. պռունգ թէշկոց· Կ Ե։
Coppettóne, *sm. grande ventouse*, f. մեծ պռունգ թէշկոց· գ Կ Ե։
Cóppia, *sf. couple*, m. *paire.* ամբոյր· Կ Ե։
Coppiere, } *sm. échanson*, m. *échansonne*, f.
Copiero, } Կ Ե։
Cóppo, *sm. jarre*, f. 2. *cavité de l'œil*, f. սափոր· կարաս· Խ Ե։ 2· կապիճ աչաց· Կ Ե։ Կ Ե։
Coppóni, *sm. pl. copeaux*, m. pl. տաշիղ· Կ Ե։
Coprimento, *sm. action de couvrir*, f. 2. *couverture*, f. 3. *accouplement des animaux*, m. ծածկումն· 2· ծածկոյթ· 3· Խառնք· Խորհ։ 2· Խորհ։ 3· Կ Ե։
Coprire, *va. couvrir.* 5. *charger de couleurs.* ծածկել· պատրաստիկ արուել· 2· ծածկել· Խ Ե։ գ Կ Ե։ 3· պատրաստիկ· պատրաստել· 4· Կ Ե։ ի վերայ Խառնակել անասունս· 5· մեծին ներկանել· Խորհ։ 2· ծածկուած· Կ Ե։ Կ Ե։ 3· Կ Ե։ Կ Ե։ 4· Կ Ե։ Կ Ե։ 5· Կ Ե։
— la voce, *parler si haut qu'on empêche d'entendre son compagnon.* բարձրանայն ազգակաս Խոսանել զընկերին Հայեն· գ Կ Ե։
Coprirsi, *vp. se couvrir, mettre son chapeau.* ծածկել զգլուխն· գնել գլխոյն ի գլուխ· գ Կ Ե։ Կ Ե։
Copritóre, *sm. qui couvre*, m. 2. *étalon*, m. ծածկող· 2· Ի Հաւատակառ· Խորհ։ գ Կ Ե։ 2· Կ Ե։
Copritúra, *sf. couverture*, f. 3. *accouplement*, m. ծածկոյթ· 2· պատանի· պատ Հաւոր· 3· Խառնք· Խորհ։ 2· գ Կ Ե։ 3· Կ Ե։
Cópula, *sf. conjonction*, f. 2. *copule*, f. 3. *accouplement*, m. Միաբանիւն· 2· կապ· 3· Խառնք· գ Կ Ե։ 2· Կ Ե։ Կ Ե։ 3· Կ Ե։
Copulare, *va. accoupler, unir.* Միաբանել· յօգել· Խառնել· Կ Ե։ Կ Ե։ զ Կ Ե։
Copulativamente, *av. copulativement.* Միաբանականապէս· Կ Ե։ Կ Ե։

Copulativo, a, *a. copulatif, ve.* կցիչ. *բաղաձայնական կապ.

Corabile, *a. cordial, e.* մտքիմ. սիրելի. սրտի. սիրական կապ.

Coraccio, *sm. mauvais cœur, m.* սիրտ չար. ֆեղո խիստ.

Coraggio, *sm. courage, m. 2. cœur, m. 3. désir, m.* համարձակութիւն. վառնութիւն. քաջասրտութիւն. քաջութիւն. զօրութիւն. 2. սիրտ. 3. կամք. ցանկութիւն. ֆեղութիւն. ծերութիւն. ֆեղոն. 2. խիստ. 3. ֆեղոնը. խոհ.

Coraggiosamente, *av. courageusement.* քաջաբար. ուժերով. ծերով ելե. ֆեղոն ելե.

Coraggióso, a, *a. courageux, se. քաջասրտ. համարձակ. ֆեղոնը. խիստ ելե. ծերութիւն. ֆեղոն. ֆեղոնոց.*

Corágo, *sm. chorège, m.* վերակացու. հասարակաց խաղաց. ցուցի հաղորդ.

Corále, *a. cordial, e.* մտքիմ. սիրելի. սրտի. սիրական.

Corallina, *sf. coraline, f.* լուա. ծովա. ֆեղոն. ֆեղոնոց.

Corallino, a, *a. corallin, e. ի գոյն կորալեան. պղտան գեղի.*

Corallo, *sm. corail, m.* կորալեան. *pl.* պղտան. պղտան. պղտան. խոհ.

Coralménte, *av. cordialement.* սիրով. ընտանեբար. ուսերով.

Coráme, *sm. cuir, m. les cuirs, pl.* մորճ. մորչ. ֆեղի. ֆեղոնը.

Corampópolo, *av. publiquement.* առաջի ժողովրդեան. ֆեղոն ֆեղոնով.

Coramvóbis, *sm. homme de bonne mine, m.* այր անձնակ. մարմարիկ. ֆեղոնոց ելե ֆեղոն.

Coráta, *sf. les parties qui sont autour du cœur.* մասունք չորջ սրտին. ֆեղոնը ֆեղոնը.

Coratélla, *sf. fressure, f.* սիրտ. ֆեղոնոց. ֆեղոնոց. ֆեղոնոց. ֆեղոնոց.

Coratellina, *sf. les entrailles, f. pl.* փորոտիք. ֆեղոնոց.

Corázza, *sf. cuirasse, f.* զրահ. ֆեղոն. ֆեղոն. ֆեղոնոց.

Corazzáio, *sm. faiseur de cuirasses, m.* մարտաբարձ զրահից. ֆեղոնոց.

Corazzóne, *sm. grande cuirasse, f.* զրահ մեծ, անձեռնից. ֆեղոնոց ֆեղոն. ֆեղոնոց. ֆեղոնոց.

Córba, *sf. corbeille, f. 2. courbe, f.* կողով. սրեի. կիմոց. զանձիկ. *2. այտուն ոտից ձիոյ.* ֆեղոն. ֆեղոնոց. ֆեղոն. *2.* ոտիւ այտ այտեղտեղուած ելէ.

Corbacchióne, *sm. un gros corbeau, m.* ա. գոտա. մեծ. խէն. ոլոխոտ գոռոզ.

Corbáre, *vn. s'enorgueillir.* սիրալ. վերհասել. ֆեղոնոց ելե ֆեղոնոց. ֆեղոնոց ելե.

Corbellare, *va. railler, se moquer.* խաղ. ծաղր ածել. ֆեղոնոց. ֆեղոնոց. ֆեղոնոց. ֆեղոնոց.

Corbellatóre, *sm. railleur, moqueur, m.* կատակիչ. այպանող. ֆեղոնոց. ֆեղոն. ֆեղոնոց. ֆեղոնոց.

Corbellatúra, *sf. moquerie, f.* ծաղր. կատակ. խաղ. ֆեղոնոց. ֆեղոն. ֆեղոնոց. ֆեղոնոց.

Corbelleria, *sf. bagatelle, f. 2. lanterneries, f. pl.* մունդր. *2.* չարպարմութիւն. այն ցուցէ. *2.* ֆեղոնոց ֆեղոն.

Corbellétto, *sm. corbillon, m.* կողով փոքր.

Corbellino, *sm.* կրթիկ. ֆեղոնոց.

Corbéllo, *sm. corbeille, f.* կողով. սրեի. կիմոց. ֆեղոն. ֆեղոնոց.

Corbellone, *sm. grande corbeille.* կողով մեծ. խէն ֆեղոն.

Corbézzola, *sf. arbouse, f.* պտուղ ինչ. *տմիսպ. ֆեղոնոց ֆեղոնոց.

Corbézzolo, *sm. arbousier, m.* ինսպ ինչ. *մամիսպի ծառ. ֆեղոնոց ֆեղոնոց ելե.

Córbo, *sm. corbeau, m.* ագռաւ. ֆեղոնոց. ֆեղոնոց.

Córbona, *sf. bourse, f.* քսակ. ֆեղոնոց.

Corcáre, *vn. se coucher.* ննջողմանել. ֆեղոնոց.

Córda, *sf. corde, f. 5. torture, estrapade, question, f.* չուան. առասան. լար. *2.* լար ազեղան. *3.* ապիր. լար քնարի. *4.* ձգեալ չուանը. *5.* ասիղագործական. ֆեղոնոց. ֆեղոնոց ելե ֆեղոնոց. օդլան. *2.* ֆեղոնոց. *3.* ֆեղոնոց. ասպ ֆեղոնոց. *4.* ֆեղոնոց ելե. *5.* ելե ֆեղոնոց ելե.

—) paume, f. կաշեայ գունդ խաղալի. *2.* ֆեղոնոց. *ափսէ. ֆեղոնոց ֆեղոնոց.

Falla a —,) ձող. *ափսէն ֆեղոնոց ֆեղոնոց.

Fare alla —, *jouer à la paume.* խաղալ կաշեայ գնդակը. *ափսէ ֆեղոնոց ելե ֆեղոնոց.

— del panno, *corde du drap.* ֆեղոնոց.

A —, *à fleur, à plomb, en ligne.* ասղիր. ասղդրի. ասղբոս. ասղ ասղբոս.

Cordággio, *sm. cordage, m.* չուան. պարան. օդլան. ֆեղոնոց.

Cordáme, *sm. cordage, m.* պարան. օդլան. ֆեղոնոց.

Cordeggiáre, *vn. être en ligne, de niveau.* լինել ասղդրի. ասղ ասղբոս ելե.

Cordélla, *sf. cordelette, f. cordon, m.* ժապաւէն. ֆեղոնոց. ֆեղոնոց. ֆեղոնոց. ֆեղոնոց.

Cordellare, *va. cordeler.* ֆեղոնոց. ֆեղոնոց.

Cordellina, *sf. aiguillette, f. cordonnet, m* ժապաւէն. ֆեղոնոց. ֆեղոնոց.

Corderia, *sf. corderie, f.* պարեհատանոց չուանաց. ֆեղոնոց ֆեղոնոց.

Cordiále, *sm. cordial, m.* զեղ զօրացուցիչ. ֆեղոնոց. ֆեղոնոց ֆեղոնոց ելե. *— a. cordial, e.* պրտ. *2.* մտքիմ. սիրելի. ֆեղոնոց (բարեկամ). ֆեղոնոց. *3.* (զեղ) զօրացուցիչ սրտի. ֆեղոնոց ֆեղոնոց. *2.* ֆեղոնոց. ֆեղոնոց. *3.* ֆեղոնոց ֆեղոնոց ելե. ֆեղոնոց. ֆեղոնոց. *3.* ֆեղոնոց ֆեղոնոց ֆեղոնոց.

Cordialità, *sf. bienveillance, f. empressement. մտքիմութիւն. սէր. ֆեղոնոց ֆեղոնոց. ֆեղոնոց.

Cordialmente, *av. de bon cœur.* սրտի մտադրութեան պատ. ֆեղոնոց ֆեղոնոց. ֆեղոնոց ֆեղոնոց.

Cordicélla, *sf. ficelle, f. cordon, m.* ժապաւէն. չուան. ոլոխ. ֆեղոնոց.

Cordiéro, *sm. cordier, m.* պարեհատանոց չուանաց. ֆեղոնոց ֆեղոնոց.

Cordigliéro, *sm. cordelier, m.* կրօնաւոր չուանակոց գոտեան. ֆեղոնոց ելե ֆեղոնոց ֆեղոնոց.

Cordíglio, *sm.* cordon de religieux, m. 2. cordon, m. չուանեայ գօտի կրօնաւորաց · 2. կապ · իկ ֆ–ոյ–ի · 2 · գ–ս ։

Cordino, *sm.* gourdin, m. բիր · օ–ի ։

Cordogliare, *vn.* se plaindre. ողբալ · պա–լ · ֆիլան ինի֊ե · ա–լ–նի ։

Cordogliénza, *sf.* chagrin extrême, m. տո–գ–յաս · գառնադիթիւն · ած · ին–բ֊ե · ած–ը֊ը · ե–ե֊ի · ը֊ը ։

Cordóglio, *sm.* regret, chagrin, m. affliction, f. գաս · անձկադիթիւն, թախծադիթիւն, վիշտաց · ած · ը֊ը · ին–բ֊ե · ած–ը֊ը · ի–օ֊ի · ե–ե֊ի ։

Cordogliosaménte, *av.* tristement. գառավ · գառնապէս · ած ի–ե · ին–բ֊ե · ած–ը֊ը ։

Cordoglióso, a, *a.* douloureux, se. ցաւագին · ՀԷ · ե–ալ · ած–ած–ի · ե–ե֊ը–ը ։

Cordonáto, a, *a.* cordonné, e. մանեակ իրքն. զչուան · ի–ի ի֊ի֊ի֊ը֊ը–ը · ա–ի–ի֊ը–ը ։

Cordóne, *sm.* cordon, m. լար · առաջան · չուան · 2 · ժապաւէն · 3 · չրջանակ պտից · 4 · զօրք առաջապ · ի֊ի֊ի · ի–ի · 2 · ի֊ի֊ի · 3 · ե֊ի֊ը · 4 · ո–ո֊ի֊ը֊ը–ը · ֆ֊ը֊ը֊ո֊ ի֊ի֊ ֆ֊ո–ը֊ի · ո–ո֊ի֊ը · ո֊ի֊ի֊ի ։

Cordovaniére, *sm.* cordonnier, m. կաւշկաւոր · կարասակ · ֆ–ո֊ո–ը֊ի֊ո–ի ։

Cordováno, *sm.* cordouan, m. մորճ այծենի · ո–ո֊ի֊ի֊ա–ո ։

Córe, *sm.* cœur, m. սիրտ · ի֊ո–ի֊ի ։

Coreggia, *sf.* ceinture de cuir, f. 2. courroie, f. 3. pet, m. գօտի մաշկիզէն · 2 · փոխ֊ի֊ա֊ի֊ի · 3 · փոչ պրպռիմի · ի֊ը֊ը · ի֊ը֊ի֊ի · 2 · ի֊ը֊ը · ֆ֊ի֊ո֊ը · ի֊ը֊ը֊ը · 3 · ը֊ը֊ո ։

Coreggiájo, *sm.* bourrelier, m. գործիչ մաշկիզէն գօտեաց · ի֊ը֊ը · ֆ֊ո֊ը֊ի · ի֊ի֊ի֊ ։

Coreggiáto, *sm.* fléau, m. գաւազան ծեծելոյ գարտնաց · ի֊ը֊ի֊ի֊ ի֊ը֊ո֊ի֊ի֊ ֆ֊ը֊ի֊ի֊ի֊ ։

Coreggiuóla, *sf.* petite courroie, f. փոքրիկ իւրաց · ի֊ը֊ը֊ի֊ի֊ ։

Coregrafía, *sf.* chorégraphie, f. պարուհան գրելոյ գնահատութեան պարուց · ֆ֊ի֊ի֊ի֊ ի֊ա֊ի֊ ։

Coréo, *sm.* chorée, m. ածեսաւոր · չափ ինչ նուագարց · պիր ֆ֊ի֊ի֊ ի֊ի֊ ի֊ի֊ ։

Corepiscopo, *sm.* chorévêque, m. քորեպիսկոպոս · ֆ֊ո֊ի֊ի֊ի֊ ի֊ի֊ ի֊ի֊ ։

Corétto, *sm.* petit cœur, m. սիրտ փոքրիկ · ի֊ի֊ի֊ի֊ ։

Corgnále, *sm.* cornouille, f. հոյն · ի֊ա֊ի֊ ։

Coriámbo, *sm.* choriambe, m. ածեսաւոր և. ածեսաւորի · չափ ինչ նուագարց · պիր ֆ֊ի֊ի֊ ի֊ի֊ ։

Coribánte, *sm.* corybante, m. քորիբանտ · ֆ֊ի֊ի֊ ի֊ի֊ ։

Coricáre, *vn.* se coucher. ընկոզմանել · կոզմանել · գայանել · * պառկիլ · ի֊ո֊ի֊ ։

Coricársi, *vp.* se baisser. 2. se coucher. խոնարհել · կրել · 2 · ընկոզմանել · * պառկիլ · 3 · ի ծայրն մտանել · ի մտառ իջնել · ի֊ի֊ ֆ֊ի֊ · ի֊ը֊ո֊ի֊ը֊ · 2 · ի֊ո֊ի֊ի֊ · 3 · (կ–ի֊ի֊ի֊) գ–ո֊ի֊ի֊ ։

Coriféo, *sm.* coriphée, m. գլուխ · ա–ա֊ ֆ֊ո֊ի֊ · գ–ա ։

Corileto, *sm.* lieu planté de noisetiers, m. անտառ կաղնեաց · ֆ֊ի֊ո֊ի֊ի֊ ։

Córilo, *sm.* noisetier, m. կաղնի · ֆ֊ի֊ո֊ի֊ ի֊ի֊ ։

Cório, *sm.* peau, f. cuir, m. մորճ · ի֊ի֊ ։

Corísta, *sm.* choriste, m. գլուխ երգեցից · ի֊ի֊ի֊ի֊ ի֊ի֊ ։

Cornácchia, *sf.* corneille, f. 2. causeur, se. տր · * սրմնգագաս · 2 · չաւաքաս · ի֊ո֊ ի֊ո֊ի֊ · 2 · ի֊ի֊ի֊ի֊ ։

Cornacchiaménto, *sm.* babil, m. յաճոյ · չաղպաղպատիթիւն · չաղպաղպատիթիւն · ի֊ի֊ի֊ ի֊ի֊ի֊ ։

Cornacchiáre, *vn.* caqueter, babiller, jaser. չաղպաղպաքել · չաղպաղպել · ի֊ի֊ ի֊ի֊ի֊ ։

Cornacchióne, *sm.* braillard, m. չաղպաղպ · չաւաքաս · ի֊ի֊ի֊ի֊ ։

Cornamónto, *sm.* bourdonnement, m. գռնչիւն անասնոյց · ֆ֊ի֊ի֊ի֊ ի֊ի֊ի֊ի֊ ։

Cornamúsa, *sf.* cornemuse, f. փուքթ · սիկ · ի֊ա֊ի֊ի֊ ։

Cornamusáre, *va.* jouer de la cornemuse. չարկանել գիւռթ · ի֊ի֊ ։

Cornáre, *vn.* donner du cor. փող չարկանել · գ–ո֊ ի֊ի֊ ։

Cornáta, *sf.* coup de corne, m. խիթկիչն · եղջեր անելն · գ–ո֊ի֊ի֊ի֊ ։

Cornatóre, *sm.* qui donne du cor. փողար · փողաչար · ի֊ի֊ի֊ի֊ ։

Cornéggiare, *vn.* pousser des cornes. 2. cosser. բանանել, անել եղջիւրաց · 2 · խիթկիչ · եղջեր անել · գ–ո֊ի֊ի֊ի֊ ։ 2. գ–ո֊ի֊ի֊ի֊ ։

Cornétta, *sf.* cornet, m. 2. cornette, f. փող · 2 · գրաւչ ինչ ՀնՀնչոց · 3 · գրաւչիթիւն · գ–ո֊ ի֊ի֊ի֊ ։ 2 · պիր ֆ֊ի֊ ֆ֊ի֊ի֊ ։

Corníce, *sf.* corniche, f. 2. bordure, f. cadre, m. պսակ · եզր · ձեռա · 2 · չրջանակ · ե֊ի֊ի֊ի֊ ։ 2 · ի֊ի֊ի֊ի֊ ։

Cornicélla, *sf.* cornichon, m. petite corne, f.

Cornicéllo, *sm.* ի֊ի֊ի֊ի֊ փոքրիկ · բոյկակ · գ–ո֊ի֊ի֊ի֊ ։

Cornicióne, *sm.* entablement, m. corniche, f. պսակ չինուածոց · գործադիր · ի֊ի֊ի֊ ։

Cornífero, a, *a.* cornu, e. եղջիւրաւոր · գ–ո֊ի֊ի֊ ։

Cornigeróne, *sm.* qui porte de grandes cornes. որ մեծ եղջիւրս ևն · գ֊ի֊ ։ գ–ո֊ի֊ ։

Cornióla, *sf.* (pietra dura) corraline, f. արգիսն · անի պատասխան · ֆ֊ի֊ի֊ ի֊ ։

Córniola, *sf.* cornouille, f. հոյն · գաւառ · սից պատ գ · * գոպալ · * պրբի · * յոյմ · ի֊ի֊ի֊ ։

Córniolo, *sm.* cornouiller, m. հոյն · գ֊ա֊ փայտ · * գոպալ · * յոյնի · ի֊ի֊ի֊ի֊ ։

Córno, *sm.* corne, f. 3. cor, m. 4. bois, m. 5. fig. orgueil, m. insolence, f. 6. conque, f. 7. bosse au front, f. 8. côté, m. aile, f. եղջիւր · 2 · մանիկ եղջիւրք (յատկ) · 3 · եղջիւր · փող եղջիւրիկ · փող · 4 · եղջիւրք եղջիւրաց · 5 · եղջիւր · ամբարտաւանութիւն · 6 · բաժակ ի ձեւ եղջիւր · Նուագ · 7 · պատուիճ ի Նախաստ մանկանց · 8. կողմն,

fôlı. (*goμuŋ*) · պսոնուց. ֆոն. ֆեչե լոի. ոֆոլոս. 2 · ֆոռնիս. հիլու. լոի հոմ ֆեվ. 3 · պզոս · ոֆոլոս · 4 · ֆեչե պզոնոլոս. ֆեռու. 5 · հոչ ոռոլոսոլ · պզոռոլ. 6 · պզոնոս ֆեվոլոսոս ··· ֆոչեֆե ֆոռոս · լոի. 7 · ֆեչե ոֆոլոսոն ֆոռոսոլոլ ··· ոհֆեռոս հոս ոլո ֆեչ. 8 · (ոռոֆե) հոռ. ֆոռոֆե.

Rompere, fiaccare le corna, *donner sur les oreilles à qn. βοριωակ. գեղֆեռ ոս · βոռոռոֆեռոս գեռոն · հոռոհոն ոֆեռոֆեռ ··· ոչոֆոռոֆ.*

Non valer un —, *ne valoir pas un fétu.* *ոչ ոռժեչ βոչ · չոռժեչ · ոֆե ևեչ ոեչոֆեռ · չֆեռ ոֆե ոեչոֆեռ.*

Cornucópia, *sf. corne d'abondance*, f. *ա-ռոզհեռգեֆեռ. լեռհեռեռ ոզևոռ · ոռոեռֆ.*

Cornúto, a, *a. cornu, encorné, e. 2. cornard*, m. *հզֆեռռոռոզ · 2 · կռոռոռ · պռոռոզևոռ · 2 · ևոհ · ֆոևոռոռոռ.*

Córo, *sm. chœur*, m. 4. (*vento che è tra ponente e maestro*) *le nord-ouest*, m. *պռոգռոռ, գռոևոզ (եռզհեզոզ · Տռեշռոռհոզ) · 2 · ոեֆե գռոռոզ եռզհեզոզ եհեզհեզոզ · * գռոռ · 3 · եռզ գռոռոզ. 4 · Տեռոեֆե ոռեռ.ֆոռոռոռռ. (ևոռեֆոռեֆեռ · ոեչոռեռե իոռե ֆեռոզոռոռ) ոեֆեռեֆոռ · ոզռոռզ. (ֆեռոֆ) ֆեռեֆեռեֆեռ · ··· ոզռե. 2 · ոեչոռե ևոռեֆոռեֆեռեֆեֆե ոռոֆե ֆեռոզոռոռ ··· ֆեռոզոռոռ. ֆեռոզոռոռ ֆեռոզոռոռ ևոռեֆոռեֆեռեֆեֆե ոռոֆե

Ճակատ· Ինչե՞ւ ալ-ծնօտ՞· Ինչո՞վէր ։ Ինչո՞ւ· Ճակատ՝ի·

Corporalità, *sf.* corporeité. f. մարմնաւորութիւն· Ինչե՞լիութիւն·

Corporalmente, *av.* corporellement. մարմնով· մարմնապէս· քան մարմնոյ· Ինչ ինչե՞ն· Ինչե՞ն ինչե՞ն· Ճիւղեր· ոքեր ոքեր·

Corporatura, *sf.* corpulence, f. բոլորակաձեւ մարմնին· անձն մարմինք· Տասակ մարմնոյ· Ինչ· ենչ՞· Լեզուներ· Լեհերեն· ոքեր ոքեր·

Corporeità, *sf.* corporeité, f. մարմնաւորութիւն· Ինչե՞լիութիւն·

Corpóreo, a, *a.* corporel, le. մարմնաւոր· մարմնեղէն· Ինչե՞ն· Ճիւղեր·

Corporóne, *av.* couché sur le ventre. յերեսս՝ի վերայ երեսաց· Ինչ՞ւ ։ ։ ։ ։

Corpulento, a, *a.* gros, gras, se, qui a beaucoup d' embonpoint. մարմնեղ· յոյր ոչ· անձնեղ· Ինչե՞ն· ենչ՞ւ· Լեզուներ· Ճիւղեր·

Corpulénza, *sf.* corpulence, f. ճեմանքաւմունքներ. դիրութիւն· Ինչե՞լիութիւն· ոքեր ոքեր·

Corpusculo, *sm.* atome, m. մարմին փոքրիկ· մանրամասն փուճ· Ճիւղ ոքանչե՞ւ· լեզուներ·

Córpus Dómini, *sm.* l'Eucharistie, f. *la Fête-Dieu*, f. խորհուրդ մարմնոյ եւ արեան Ջեռնոց· խորհուրդ դաշինքիան· 2· ասն մարմնոյ եւ արեան Ջեռնոց· ։ ։ ։

պատահել. 10. գիտել գիտի. ճշտենալ. մտանել. գուշակել. սեպրոիլել. 2. տրամ ալբ գուշակ. սեպրոիլել. 3. կիմիլել. կեպրոիլել. իրեւ ծաղոտ կիմիլ. 4. խորհուրդ, խոլան, խոսք. լսածոյ կիմիլ. 5. սեբան. ձարի ալբան. 6. (տոպլոր տէր իերթեի ո տէր իերթ) վերհան. ասղնանել. գուշեւոր. գուշեւորիլ ալբան. 7. (ձայն) կեպրոիլ. գուրսոր ալբան. 8. (սեբան) կեպրոիլ. բայնի. սեբի ալբան. 9. բաոն կեպրոիլ. վաղոտ ալբան. 10. սրտի ալբան. ճիտ կիմիլ.

— precipitosamente, *précipiter ses pas. երթալ փութապահ. փութալ. ձեպել. ասղնապահ. ինչ կերպիկոտ. խոռոճ ընդերձակ. չկիմալ ալբան.*

— a furia, furiosamente, *agir inconsidérément. գործել առանց խորհրդոյ. սխալմտածոյեն. չգիտելիկ կիմալ.*

— alle grida, *jager sur les avis des autres. գառել քան մտաց ալլոց. երթալ ըզհնա կարճեաց ալլոց. տեղ տեղուոն սխերան սեպրոիլ ճանաչել. սխերի հեռացրելոճ գործ կիմալ.*

— a verso, (andare a seconda) *flatter la corde. գառել գմտաս ուրաք. կատարել ըզկամեցայն. խորհրդ եսեմոճ. խորհրդս ետ կիմալ. գործաստիճան կիմալ.*

— addosso altrui, *assaillir, courir sus. գիմել. յարձակել. խազալ ի վերայ. սեպրոիլ. հուկն կիմալ. գոսոճ.*

— la posta, *courir la poste. երթալ. ընթանալ աւրհնդանդաս. գնալն էկն կիմալ.*

— il palio, *courir le prix. ընթանալ յասպարիսի. կեղիկն ալբ էկն գնացողաս գործաս.*

— fortuna, *être en danger sur mer. հոգմանդեղ. ծփել. լինել ի վտանգի ի ծովս. գեղրհոռնս ելեալոյ. սեպրոիլ ընդելիկերկոճ ալբան.*

— risico, pericolo, *courir risque. անկանել ի վտանգս. վտանգել. կալ ի վտանգի. ընդելիկերկոճ, հոռոսիրոյս սեպրոիլ.*

— voce, fama, *courir le bruit. յամբաս էլանել. լսոր լինել. յամբաստել. հուչանել. լալ ալբան. խոսք լալիկոճ. սեբալելոճ սեբոլ ընդոճ խոլլելոճ.*

— per l' animo, per la mente, *venir en pensée. անկանել ի միտս. յիշել. խորհրդս կիմալ. անհոճ.*

— dietro ad uno, *prier, courir après qn. աղաչել. սպիտել. խալերհոճ. ըզճո կիմալ.*

Correría, *sf. incursion, course, f. սպասախալեմիւն. սպասական. արշաւանք. ընդեճոճ. ասեհոճ.*

Correspettivamente, *av. relativement. պատշաճութեամբ. համեմատութեամբ. կցորդութեամբ. * յարաբերութեամբ. * առընթեացպես. ընթալոճեան.*

Correspettività, *sf. relation, f. rapport, m. կապ. պատշաճութիւն. կցորդութիւն. միջնորդութիւն. համեմատութիւն. հարցորդութիւն. * յարաբերութիւն. * առընթերութիւն. ալբեճ. ընթալոճ.*

Correspettivo, a, *a. équivalent, correspondant, e. միջնորդ. համեմատ. պատշաճ. * առընթերական. * յարաբերութիւն առնելով. ընթալոճեան. ալբեճոց ալբն. գեռոճ. գընդոճ.*

Correttamente, *av. correctement. ուղղութեամբ. ուղիզ. քան կանոնաց. ուղղոճ. ետ ընդելոճ. ինչ իւր. գոհոճ իւր.*

Correttivo, *sm. correctif, m. քաղցրացուցիչ. անարիչ. ի լուծ խոնի. ետ ընդելոճ. գեռոճ. գեռոճ ալբան. ընթալոճ.*

Correttóio, a, *a. corrigé, correct, e. ուղիղ. ուղղեալ. անսխալ. ասւորի. * սրբագրած. ուղղութեամբ. ի լուծ ալբան. ուղղոճ. ետ ընդելոճ. ընթալոճեան. ուղիզ. սեբոլ.*

Correttóre, *sm. correcteur, m. 3. réformateur, m. ուղղիչ. խրատիչ. յանդիմանիչ. 2. ուղղիչ. յարդարիչ. 3. վարիչ. առաջնորդ. հոգեւոր. տեսուչ. հոգեւոր. 4. քննիչ. գաստոր. ուղղութեամբ. ետ ընդելոճ. ինքոյնի վերհոյ. ուղղոյցնեցս. գեռոճ. գեռոճ ալբան. 2. ընթալոճեան. գեռոճ. 3. ետ ընդելոճ. ընթալոճ. գեռոճ գեռոճ ընթալոճ. 4. ինքնիշխ. գեռոճ գեռոճ.*

Correttoria, *sf. charge de correcteur, de réformateur, f. տեսչութիւն. գործ. պաշտօն ուղղչի. առաջնորդի. գեռոճ ընդելոճ. ընթալոճ իշխոճի. ընթալոճ.*

Correttúra, *sf. correction, réforme, f. ուղ.*

Correzióne, *sf. կատարելութիւն. յարգարանութիւն. ներումն. 2. խրատ. յանդիմանութիւն. գեռոճ. ընդելոճ. ասւորոճ. ետ ընդելոճ. ինքոյնի գեռոճ. ընթալոճ. 2. ընթալոճ.*

Corribo, *sm. niais, m. dupe, f. պարզամիտ. անմիտ. գիւրահաւան. գիւրագործ. անհոճ. գեռոճ. գեռոճան.*

Corridójo, *sm. corridor, m. allée, f. նաւրք եւ նեղ անցք. սրահ. (եկեղ) սուր ընդելոճ. ասեհոճ.*

Corridóre, *sm. corridor, galerie, f. 2. coureur, m. 3. cheval, m. 4. cheval coureur, m. նաւրք եւ նեղ անցք. սրահ. գահգեղ. 2. լրտես. 3. ձի. երիւղ. 4. ասեհի ձի. սուր ընդելոճ. ասեհ. սեբոլելոճ. 2. ընդելոճ. 3. ընդելոճ. 4. ինքոյնի. ընդելոճ.*

Corriére, *sm. courrier, m. սուրհանդակ.*

Corriéro, *sm. ընդերձակ. լիքի սրճեր. ընդելոճ. ընդելոճ. ասեհոճ. ընդելոճ. ընդելոճ. ասեհոճ. ընդելոճ. ընդելոճ. ասեհոճ

դասխոս. Հաղորդասիրտ. * Համակամ, համասիրտ. * յարաբերասիրտ. * կապակցասիրտ. 2. բնասիրտ. Հաղորդասիրտ կենաց. 3. ընկերասիրտ. զուգասիրտ. 4. Հաղորդասիրտ, առաքեալ նմանեալ. առաքելին ի մտացնծ միմեանց. * իր դեմ ակցող ընկեր. գործակից. գործընկեր. ոգեկից. ուրախակից. 2. ուրախալէտ. գեղարմատ. 3. ծրտիչէտ. գործընկեր. 4. խորհրդակից. գործընկալ. գործակալ. գործընկեր. գործակից. գործընկեր. գործվեճակից.

Corrispóndere, *vn. correspondre.* Համաապրել. լինել համեմատ. պատշաճել. ի գեղ գալ. միաբանել. * համեմատիլ. 2. առնել դարձ փոխադրիւ. Համագրաճել. ապրանք ուրախալ. գործակիցներ ունել. գործապետ ելնել. 2. հաճախակերպել իրեր. ծառայել ինչ իրից.

Corritójo, *sm. couloir*, corridor, m. Նեղ եւ նոսր անցք. տոր ներքին.

Corritóre, *sm. batteur d'estrade*, fourrageur, m. լրտես. լրտուս.

Corrivo, *sm. dupe*, f. *sot*, m. պարզամիտ. գիւրապատիր. անմիտ. պերճ. ուրախան. ահմակ.

Corroboránte, *a. corroboratif*, ve. զօրացուցիչ. գործակիցներիչ.

Corroboráre, *va. fortifier.* զօրացուցանել. կազդուրիչ ցանել. Համաստատել. գործակիցներ. գործակիցներ. գործակիցներ. գործակիցներ.

Corroborativo, a, *a. corroboratif*, ve. զօրացուցիչ. գործակիցներիչ. գործակիցներ.

Corroboratóre, *sm. qui fortifie.* զօրացուցող. զօրացուցիչ. գործակիցներիչ.

Corroboraziône, *sf. affermissement*, m. զօրացուցիչ. Համաստատիչ. կազդուրութիւն. գործակիցներ. գործակիցներ. գործակիցներ.

Corródere, *va. ronger*, corroder. կրծել. ծակել. ուտել. փայտել. ներկրել. ներկրել. ուշադրել.

Corrodiménto, *sm. corrosion*, f. ուտելի. ծակելի. ներկրի. ներկ. ներկ.

Corrómpere, *va. corrompre.* ապականել. եղծանել. խանդարել. ապականել. կամակորել. 2. ներկել. 3. ծաղրեցուցանել. խոտորեցուցանել. չտանցուցանել. ժանաւցուցանել. 4. խորհրդանել. պղծել. ապականել. պղտոր. 5. կաշառել. կաշառակերտ. կաշառակեր առնել. * կուսի կերպանել. գործել. պերճալ. ինձոց. գերծալ իրեր. Համեմել իրեր. 2. գօրացուցիչ. ներկրել իրեր. 3. ապականիչ. գործակիցներ. 4. ապականիչ. գործակիցներ. 5. ներկրիչներ. ներկրիչ էրիչ. ապականիչներ.

Corrompévole, *a. corruptible.* ապականացու. կորստական. գործակիցներ. ներկ.

Corrompiménto, *sm. corruption*, f. ապականութիւն. 2. ծաղրեցութիւն. 3. ապականութիւն կամ խորհրդանութիւն. 4. կաշառակերտութիւն. գործակիցներ. ինձոց. 2. գործակ ելնել. 3. ներկ գործ. 4. ներկ էրիչ.

Corrompitóre, trice, *s. corrupteur, trice.* ապականիչ. եղծիչ. գործակիցներ. ներկրող ինձոց.

Corrosióne, *sf. corrosion*, f. ծակութիւն. ուտելիք. ներկրելիք.

Corrosívo, a, *a. corrosif*, ve. ծակիչ. ուտելի. փայտիչ. ներկրելիք. ներկրելիք. — *sm. remede estiomène.* ծակիչ գեղ. ներկրելի ինձ.

Corróso, a, *a. corrodé*, rongé, consumé, e. կրծեալ. ծակեալ. մաշեալ. կերեալ. ներկրելիք. ուշադրել. ներկրելիք.

Corrottamènte, *av. d'une manière dépravée.* ապականաբար. ներկրելիք. ներկրելիք.

Corrottibile, *a. corruptible.* ապականացու. կորստական. գործակիցներ. ինձոց. ներկ.

Corrótto, a, *a. corrompu*, e. ապականեալ. եղծեալ. խանդար. 2. ներկեալ. 3. ծաղրեալ. ներկրեալ. 4. (կոյս) ապականեալ. խորհրդանեալ. 5. կաշառակեր. կաշառական. գործակիցներ. ներկրող ինձոց. 2. ծակեալ. 3. գործակ ելնել. պարտքրել. ներկրելիք. 4. գործակիցներ (ներկ). 5. ներկրելի ներկրել. ներկրելիներ.

— *sm. le deuil*, m. *pleurs*, f. pl. սուգ մեռելոց. կոծ. ողբ. Հաչիչ. ներկ. ապրելու.

Corrottóre, *sm. débaucheur*, m. ապականիչ. գործակիցներ.

Corrucciársi, *vp. se courroucer*, *se fâcher.* ցասնուլ. զայրանալ. խոժոռել. գործակիցներ. ներկ ներկրելիք.

Corruccіatamènte, *av. avec colère.* ի ցասմունէ. զայրագին. ներկ ինձ. ներկ ելու.

Corruccіáto, a, *a. irrité*, e. բարկացեալ. գործակիցներ. զայրացեալ. գործակիցներ. ներկրելիք.

Corrúccio, *sm. courroux*, dépit, m. բարկութիւն. գործակիցներ. զայրացք. խոժոռութիւն. ներկ. գործակիցներ. ներկ. ապրելիք. ներկ.

Abito da —, *habit de deuil.* Հանդերձ սգոյ. առաք. ի տարբ. ներկ. ներկրելիք. ներկ.

Corrucciosamènte, *av. avec indignation.* բարկութեամբ. զայրագին. ի ցասմունէ. ներկ ինձ. գործակիցներ. ներկրելիք ելնել.

Corrucciόso, a, *a. emporté*, e. գործակիցներ. զայրացեալ. գործակիցներ. ներկրելիք.

Corrugáre, *va. froncer, rider.* խորշոմ արկանել. գործակիցներ.

Corruscáre, *va. éclairer*, briller. փայլատակել. փայլել. շողալ. ելացրելիք. ներկրել.

Corruscaziône, *sf. éclat de lumière*, éclair, m. փայլատակութիւն. փայլուն. ելացրելիք. ներկրելիք.

Corrúsco, a, *a. éclatant*, e. փայլուն. պայծառ. ներկրելիք. ելացրելիք.

Corruttéla, *sf. corruption*, f. ապականութիւն. խանդար. գործակիցներ. գործակիցներ.

Corruttévole, *a. corruptible.* ապականացու.

Corruttibile, *s. corruptible.* ապականացու. կորստական. եղծանելի. գործակիցներ. ինձոց.

Corruttibilità, *sf. corruptibilité*, f. ապականացու լինել. ապականութիւն. գործակիցներ. ինձոց.

Corruttivo, a, *a. capable de corrompre.* ապականիչ. գործակիցներ.

Corruttóre, *sm. séducteur*, m. ծաղրեցուցիչ. գործակիցներ ելնել.

Corruttúra, *sf. corruption*, f. ապականութիւն· զազրութիւն· զազրանալ·

Corruzióne, *sf. corruption*, f. 6. *viol*, m. *violement*, f. ապականութիւն· եղծանիմ· ապականութիւն· խանդարիլն· 2. ծեռնաբութիւն· գիւտ· 3. թիւրութիւն· խոտորութիւն· մոլորութիւն· 4. կաշառ· կաշառակերութիւն· 5. ապականութիւն (գործոց)· կամակորութիւն· 6. բռնադատութիւն, ապականութիւն (իրաւ.)· խոտորանութիւն· զազրութիւն· զազրանալ· 7. ֆեռոտ· 8. ծոյծ· կնոքիմ· կնոքիչ· 9. զազրութիւն· ֆեռութիւն· ծեռնաբութիւն· ֆեռ· ֆեռոտ· 4. ծեւչելին· ոդոտութիւն· 5. ծեռնաբութիւն· 6. զզուելի· զզուն·

Córsa, *sf. course*, f. ընթացք· արշաւանք· ծեւչերիմ· ծոյմ· ծեւչերիմ·

Dare una—**ad uno**, *faire courir qn.* ընթացացնել զ-· արշաւեցուցանել զ-· ծուլեցուցել զ-·

A —, *en courant*. ընթանալով· արշաւելով· ծեւչերեր· ծոյմեր·

Corsále, *sm. corsaire*, m. ՀԷՆ, աւազակ·

Corsáro, *sm. corsaire*, m. աւազակ ծովու· ծոյտան· (ծոյտանաս)·

Corsalétto, *sm. cuirasse*, f. *corselet*, m. զրահ· պատեանք· ՀԱՐՀ· ՏԵՂԵ·

Corseggiare, *vn. pirater*. ապականիլ· արշաւել· ծոյտանել ՀՐԱՀ· ՀԱՐՀԱՆԻԼ ՀՐԱՀ·

Corsaglétto, *sm. écumeur de mers*, m. ՀԷՆ· ապականութիւն ծովու· ծոյտան· (ծոյտանաս)·

Corsía, *sf. le fil de l'eau*, m. Հոսանք· յորձանք· ՀԱՀ ՀՓՈՒԹ· ՀԱՀՈՒՆ·

Corsiére,) *sm. coursier*, m. երիտասարդ·

Corsiéro) Ոմն, ոմնիմ, գեղջկին, արագասահ· ՀՈՒՆՉԱՆ· (ՀԱՀՈՒՆՉ)·

Corsivamente, *av. en courant, légèrement* վերի ի վերոյ· ի Հարեւանցիմ· առանց խորհրդոյ· ՀՈՒՆՈՒՆ ՀԱՀՈՒՆ· ՀԱՀ ՀՈՒՆՀՈՒՆՈՒՆ·

Corsivo, a, *a. courant, e. 2. (vers, style) coulant*. ընթացող· դնացուն· 2. անարգել· ազատ· գիւրին· խոսող գնացիք· առանց ինչ բռնադատութեան· ֆեռոր· ՀՓՈՒ· 3. ՀՀՀ· ՀԱՀՈՒՆ· ՀԱՀՈՒՆԻԼ·

Carattere —, (dicono gli stampatori il simile allo scritto) *caractère italique*. նշանագիր գրոշմելոյ ձեռնագրի նման· նկարագրոյմ· գրոշմ· ԲԼ ԼՈՒՀԵՐ·

Córso, *sm. course*, f. 4. *cours*, m. ընթացք· գնացք· արշաւանք· 2. ապարեկ· կրկնս· 3. ապացան ի վերոյ ծոյտ· ՀՀՀՈՒ· արշաւանք· 4. գնացք ջուրց· Հոսանք· 5. կարգ· վարք· գնացք· յաջողութիւն· յառաջացիմ ՀՐԱՀ· 6. չրջանք· գնացք առաջագ· 7. գին· յարգ· արժէք· ընդունելին, յարգանաւն վրեայ արժանի· 8. ՀՀՀՈՒՆ· առջի գնացոյց· ֆեռ· ՀՀՀՈՒՆ· ֆեռ ՀՀՀ· ՀՀՀՈՒՆ· ՀՈՒՆ· 2. ՀՀՀՈՒՆ· ֆեռոտ ՀԵՐ· ՈՒ ՀՀՀՈՒՆ· 3. ՀՀՀՈՒՆԼԵՐ· ՈՒՀՀՈՒՆ· ՀՀՀՈՒՆՀՀՀ· 4. ՀՀՀ ՀՓՈՒՀ· ՈՒՀԼ· ՀՀՀՈՒՆ· ՀՀՀՀԼ ՈՒԴ· 5. ՈՒՀԼ· ՈՒՀՀՈՒՆ· ՈՒՆՀՀԼ ՀՀՈՒ ՈՒՈՒՀՈՒ ՀՀՀՈՒ· ՀՀՈՒՆՀՈՒՆ ՀՀՀՈՒ· ՀՀՀՈՒ ՀՀՈՒՆ· ՈՒՆՀՀՈՒՆ ՀՀՀՈՒ· ՀՀՀՈՒՆ· ՀՀՀՈՒՆ· 6. ՈՒՀԼՀՀ ՆՀՀՈՒՆ· 7. ՈՒՀԼ ՈՒՀՀՈՒՆ· ՀՀՈՒՆՀ· ՀՀՀՀՀ ՀՀՈՒՆ· ՀՀՀՈՒ· 8. ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀ·

Andare in —, *pirater*, ապականիլ ի ծոյտան· ֆեռոտանելէ ՀՀՀՈՒ·

Far il —**degli studj**, *faire son cours d'études*. կատարել գիտութ գիտութեանց· ուսումնոյ· իւր ընթերցիս· ակնդիրեր· ՈՒՀՀՀ ՈՒՀՀՈՒՆ ՀՀՀՈՒ·

— **a, a. courir**, ը. ընթացեալ· ֆեռեալ·

Cortáldo, *sm. courtaud*, m. երիտասարդ կրճատեալ· անչնորհ· ֆեռոտացեալ ՀՀ ՀՀՀՈՒՆԼԵ ՈՒՀՀՈՒՆ· ՀՀՀՈՒՆ ՀՀՀՈՒՆ· ֆեռեռոտ ՀՀՈՒՆ ՀՀ ՀՀՈՒՆ·

Cortamente, *av. brievement*. Համառօտիւ· ֆեռոտ·

Córte, *sf. la cour*, f. 6. *fête*, f. *cercle, banquet*, m. ապարանք· արքունիք· արքայական գուռն· * պալատ· 2. արքունական· արքունականք· ՀԱՀՈՒՆՀՈՒՆ· արքունի պատուականք· 3. ատեան· գատաստան· * պալատականք· 4. ատեան գայ· 5. անդատաստ· բակ· գատիմ· գաւիթ· 6. ԲՀՀՀՈՒ· խրախճանք· բազմութիւնք· ՈՒՀՀՈՒ· ֆեռոտ· գրոյ հեռաստն· ՈՒՀՀՈՒՆ· ՀՀՀՈՒՆ· 2. ֆեռոտ ՀՀՈՒՆ· ՈՒՀՀՈՒՆ· ՀՀՀՈՒՆ· 3. ՀՀՀՈՒՆ· ՀՀՀՈՒՆ· ՀՀՀՈՒՆ·

Cortello, *sm.* couteau, m. կտրող · դանակ · ազնի · աքեր.

Corteo, *sm.* cortège, accompagnement qu'on fait à la nouvelle mariée, m. ուղեկցութիւն, ընկերութիւն ընդ հարսին · ներկայ ի հօրենդրէ.

Cortese, *a.* civil, poli, e. agréable, gracieux, se. պաճուճական · մարդասէր · բարեխրատ · բարեպարգ · պարկեշտ · շնորհալի · գաղդր · * մարդամարդ · * քաղաքամարդ · խոհական · խելամիտ · ներհակեալ · իւրականի · ներկայ ի ներկայս · ըստնիկ · խոնարհական.

Corteseggiamento, *sm.* largesse, belle défense, action de donner à manger, f. առատաձեռնութիւն · կարեւոր պահպանութիւն · կարեւոր պահպանութեան · ջեր հարցի · պատուհասի · * մարդամարդ · * քաղաքամարդ · խոհականութիւն · ներհակեալ · իւրականի · ներկայ ի ներկայս · ըստնիկ · խոնարհականութիւն.

Corteseggiare, *vn.* faire belle dépense, manger beaucoup, être généreux, être libéral, être large, être bon, être hospitalier, être affable, être civil, être poli, être gracieux, être agréable, être courtois, être honnête, être bienfaisant, être bienveillant, être humain, être charitable, être compatissant, être miséricordieux, être pitoyable, être clément, être doux, être modeste, être modéré, être tempérant, être sobre, être chaste, être pudique, être honnête, être honorable, être vertueux, être saint, être juste, être équitable, être droit, être sincère, être véridique, être fidèle, être loyal, être franc, être ouvert, être généreux, être noble, être magnifique, être grand, être puissant, être fort, être courageux, être hardi, être intrépide, être audacieux, être téméraire, être imprudent, être insensé, être fou, être stupide, être ignorant, être aveugle, être sourd, être muet, être boiteux, être estropié, être malade, être infirme, être faible, être pauvre, être misérable, être malheureux, être infortuné, être abandonné, être délaissé, être oublié, être méprisé, être haï, être détesté, être abhorré, être maudit, être damné, être perdu, être condamné, être supplicié, être mis à mort, être tué, être assassiné, être empoisonné, être noyé, être brûlé, être enterré, être enseveli, être inhumé, être exhumé, être déterré, être ressuscité, être immortel, être éternel, être infini, être tout-puissant, être omnipotent, être omniscient, être omniprésent, être omnivore, être omnivore, être omnivore

— di castrato, *gigot*, m. գիտ ոչխարի ֆեյուռ պռոռ։

— di salvaggina, *cuissot*, m. գիտ երկոտ վռոռ։

Cosciale, *sm. cuissard*, m. անգրամարմար վարտիք։ ռեւլիե։ լոլեր։

Coscienza, *sf. conscience*, f. խիղճ մտաց։ 2. գիտություն. ծանոթություն. տեղեկություն մասին միջադեպի։ 3. խորհուրդ։ կոլո։ լսելիք։ սերտ։ կնոջ կողմե։ ամուսնի տիկ։ 2. գիտնի լսելիքներ պիտ. ռեալիտ։ պիտի։ 3. շեղ։

Far —, *se faire conscience d'une chose*, խղճալ։ գիտ ուրիշ, ոչ-ըրիշ։ վերաբերելիք։

In —, *en conscience, en vérité*. միայնություն խղճի մասց. արդարև։ գիտնի լսելիքներե։ ներքնապես։ ըստ ճշմարտության։

Coscienziáto, *a. consciencieux, se*. եր.

Coscienziόso, *consciencieux*, արդար. իրաւամբ։ խոհեմ։ վերաբեր։ գիտի ինչ։ ճշտապահ ուզեցող։ գիտնի խոհեմներ։

Coscienziosamente, *av. consciencieusement*. երկիւղածությամբ։ խոհ իմ։ գիտնի ոչխեմ։ ոչխեմներե։

Coscritto (Padri coscritti), *sm. pères conscrits*, m. Տերակոտ Հռոմայեցոց. պետկան սենատոր։ բառնալի երդող տեղեր։

Cosellina, *sf. bagatelle, vétille*, f. գուգնա։

Coserélla, *chose, affaire*, f. ոչ ինչ։ ոչ։ ոչ ինչ։

Cosétta, *chose*, f. ոչ։ ոչի ոչ։ ոչ ինչ։

Cosétto, *sm. une chose de rien*, f. *un petit peu*. գուգնաբար, փոքր ինչ։ գիտ։ ոչ։ ոչ ինչ։

Cosi, *av. ainsi, de même*. 2. *tant*, *si*. այսպես։ այնպես։ ասպես։ այն պիտի։ 2. այնչափ։ ոչ։ ոչ։ ոչ

սառնէ ի խոնարհ. ծով ալեկոծ. դարձ ալեկոծ։

Constante, a. *stable, constant*, e. Հաստատուն. պինդ. զգաստ. անշարժ. 2. յամառ. ջդմաիր. անզուգական. 3. ապահով. ճշմարիտ. անսուտ. 4. անդրդուելի. պինդ երդում. հաստատ. 5. դեպ ի ներքեւ. ի ներքոյ. ի վար։

Constamenté, av. *constamment*. Հաստատութեամբ. Հաստատուն մտօք. Հաստատապէս. անզուգ. ի վերին պինդ երդմամբ ուխտած էր։

Constanza, sf. *constance*, f. Հաստատութիւն. անդրդուելիութիւն. Հաստատուն միտք. անշարժ ապահովութիւն. ի ներքոյ երդմանէ ելեալ. ի ներքոյ ուխտի ելեալ։

Costăre, vn. *coûter*. 2. *conster*. արժել. 2. յամառի. զգաստանալ. ճշմարիտ լինել. 3. պատահել. — caro, *coûter cher*. ճնդապին լինել. 2. բարկանել. բազում ատամնադրաւ. ծանր լինել. յոյժ. աշխատել. յոյժ. դեմ ելնել ոմանց. 3. ցաւ տանուլ. ցաւ ել էր նէ ոսկի լինիս։

Costassu, av. *là-haut*. անդ ի վեր. ի բարձունս. ծով ի ջրհեղեղս։

Costato, sm. *la poitrine et les côtes*, f. *les flancs*, m. pl. կռնիք. կողք. կռօտ. կողոսկրունք։

Costeggiare, va. *côtoyer*. 2. *róder*. դնալ. քերել առ ափամբք. դնարկել. 2. յաճել. շուրջ գալ. պատել. ելալ ոմանց կնիքն. 2. ոտքալիք։

Costeggiatore, sm. *côtier*, m. դնալագար որ քերէ առ ափամբք. կամ որ անգիտակ է ափանդ. ելալ ոմանց կնիքն. ելոյզ ոմանց կողոսկրունքն դնալ։

Costèi, pr. f. *cette, celle-ci*. այս կին. ասայս ինչ. դա ելոյզ. դա էր։

Costellato, a, *brillant comme une constellation*. պսպղացած իբրև գաստղազարդ. աստղաճաճանչ. լուսաճաճանչ. Եկաւոյ կնոջ ելոյզի. ելնելի։

Costellazione, sf. *constellation*, f. աստեղազարդ. ? Հաստատութիւն. ելնելի. ելոյզի. ելնելի։

Costereccio, sm. *viande attachée aux côtelettes du cochon*, f. պատիկ խոզի. ոտնոց ելոյզ ոտնոցի կին։

Costerella, sf. dim. *coteau*, m. 2. *côtelette*, f. ելոյզի. զառ ի վերայ. 2. կող փոքրիկ. կող (ոչխարի). դաչոյճեր. 3. ելոյզ ոտնոցի։

Costernarsi, vp. *être consterné*. պատկի պատապար լինել. պակասել. լքանալ. ելեր ելոյզ. ելոյզ ելոյզ. լքանալ։

Costernazione, sf. *consternation*, f. պատապար. պատպարութիւն. զարհուրանք. երկիւղ. լքումն. ? Հաստատութիւն. սէր ելոյզ. ելոյզ ելոյզ. լքանալ։

Mettere in —, *terrasser, abattre*. երկիւղ ցուցանել. պատպել առնել. լքուցանել. ելոյզ ելոյզ. ելոյզ ելոյզ. լքանալ։

Costi, av. ici, en ce lieu-ci. այս. յայսմ կողմն. դոյնոյն։

Costiera, sf. *suite des côtes de mer*. ծովեզր. ելոյզ ծովու. ելոյզ ելոյզ։

Costiere, sm. *pilote-côtier*, m. առաջորդ. ? ելոյզ ելոյզ. ելոյզ ելոյզ։

Costiero, a, *qui est de côté*. կողմնադր ի կողմանէ. ելոյզ ելոյզ։

Costinci, av. *de là où vous êtes*. անտի. յայնմ կողմէ. ելոյզ։

Costipamento, sm. *constipation*, f. խտութիւն որովայնի. ելոյզ։

Costipare, va. *constiper*. խտացուցանել զորովայնն. ելոյզ լինել։

Costipativo, a, a. *qui constipe*. խտացուցիչ որովայնի. ելոյզ նկոյն։

Costipazione, sf. *constipation*, f. խտութիւն որովայնի. ելոյզ. ելոյզ ելոյզ։

Costituente, a, *qui constitue*. կազմիչ. հաստատիչ. ելոյզ. ելոյզ ելոյզ։

Costituire, va. *constituer*. առնել. կազմել. հաստնել. յօգնել. յօրինել. յարգարել. 2. հաստատել. գնել. կարգել. լինել. ելոյզ ելոյզ. ելոյզ ելոյզ. ելոյզ լինել. 2. ելոյզ. ելոյզ ելոյզ. հաստատութիւն. կազմ. ? կայսրութիւն. ? կարգադրութիւն. 3. հաստատուն արարած մարդոյ. ելոյզ ելոյզ. ելոյզ ելոյզ. 2. ելոյզ. ելոյզ. ելոյզ նաւի. ելոյզ. 3. ելոյզ. ելոյզ. ելոյզ։

Costo, sm. *frais*, m. pl. *dépense*, f. *coût*, m. ծախք. գին. ելոյզ. ելոյզ։

Senza —, *sans qu'il en coûte rien*. անվարձ. ելոյզ։

Torre denari a —, (torgli a usura) *prendre de l'argent à intérêt*. առնուլ տոկոս. ելոյզ ելոյզ։

Costola, sf. *côte*, f. կող. ելոյզ։

Costoláme, sm. *les côtes*, f. pl. կողք. ելոյզ։

Costolatúra, sf. ելոյզ. ելոյզ։

Costoliere, sm. *couteau de chasse*, m. ելոյզ. ելոյզ. ելոյզ։

Costolina, sf. *petite côte, côtelette*, f. կող փոքրիկ. ելոյզ։

Costóro, pr. (pl. di costui, costei) *ceux-ci, m. celles-ci*, f. pl. նոքա. այնոքիկ. ելոյզ։

Costrettivo, a, *astringent*, e. ելոյզ. ելոյզ։

Costringere, va. *contraindre*. 2. *serrer*. ի ստիպել. բռնադատել. բռնադրել. 2. պընդել. կապել. սեղմել. զբ լինիս. զբլոտել. ելոյզ ելոյզ. ելոյզ. ելոյզ ելոյզ. զբ լինիս. ելոյզ. ելոյզ. ելոյզ ելոյզ։

Costrignimento, sm.) *contrainte*, f. 2. *res-*
Costrizione, sf.) *serrement*, m. բռնա-

գաստրիեն. բանաստեղծական. ասիզատիա. Ֆարի 2. պիդանտություն. խառնաշփոթություն. զբոսանք. կեղծ. ֆեյք. 2. ուշադրություն.

Costruire, *va. construire.* շինել. կառուցանել. խանգամ. սինո խրել. քաղաքել.

Costrutto, *sm. profit*, m. 2. *ordre*, m. *liaison d'un discours*, f. օգուտ. շահ. 2. կարգ. կազմություն. քարտուղարի բանից. ֆեյքեր. 2. իմաստ և ի իմաստ ընդհանուր.

In —, *en effet, effectivement.* արդեպիր. ճշմարտիվ. ներքևոտ.

— a, *a. construit, e.* շինված. կառուցված. ներքևված.

Costruttore, *sm. constructeur*, m. շինող. կազմիչ. ներքևող. ներքևոտ.

Costruttura, *sf. structure, bâtisse*, f. կազմած. շինվածք. շինած. ներքև. սինո.

Costruzione, *sf. construction*, f. կազմություն. շինվածք. շարքված. ներքև. ինսինո. ինչինքն.

Costui, *pr. m. celui-ci, cet homme.* այս. այդ այս. դա. դա ինչ.

Costüma, *sf. coutume*, f. *usage*, m. սովորություն. սահ.

Costumanza, *sf. coutume*, f. 2. *civilité, politesse*, f. սովորություն. ընդհանություն. կարգ. 2. մարդավարություն. քաղաքականություն. * մարդավարություն. սահ. ինչ. 2. ներկ. երեսի. իսկ. ներդնել.

Costumare, *va. polir, instruire.* կրթել. վարժել. ուղղել. ուսուցանել. ներդնել ինսինո. ներդնելով.

— *vn. s'accoutumer.* 2. *fréquenter.* ընդհանալ. սովորել. 2. կինակից լինել. յանանել. ուշադրել. սահ ինչ. 2. ուշադրել. սահ սահ ինչ.

Costumatamente, *av. poliment.* մարդավարականի. քաղցրականի. հանճարականի. * քաղաքավարականի. ներկ ելե. ներեսի ելե. իսկ ըստ.

Costumatezza, *sf. politesse*, f. մարդավարություն. քաղցրություն. հանճարություն. քարտարական. ազնվական բարք. * մարդավարություն. ներկ. ներեսի. իսկ. ներդնելություն.

Costumato, a, *a. poli, bien né, e.* 2. *accoutumé, habitué, e.* մարդավար. քաղաքացի. քաղաքացու. բարք. հանճար. * քաղաքավար. 2. սովորական. ընդհանական. սովոր. ընանահ. ներկ. ներեսի. իսկ ըստ. ներդնել. 2. ուշադրել. ուշադրել.

Costumazione, *sf. instruction*, f. վերահանգիստ. կրթություն. խրատ. ներդնելի. իսկ.

Costume, *sm. habitude, pratique*, f. *mœurs*, f. pl. *civilité*, f. սովորություն. ընդհանություն. սահ. ի միր արվանելը. 2. բարք. գնացք. քաղաքացիություն. քաղաքականություն. մարդավարություն. * քաղաքավարություն. սահ. ուշադրություն. ինչինքն. ներդնելի. 2. ներդնելով. ներկ. ներեսի.

Far —, *s'accoutumer.* սովորել. ընդհանալ. ուշադրել. ինչ ներդնել. ինչ.

Formar i costumi, *former les mœurs.* վերահանգել. կրթել. քաղաքել. գնացք. ներդնելի ինչ. իսկ. ներեսի ելե ներդնել. ներդնելով ինչ.

Come è il —, *à l'accoutumée.* քան սովորելի ելե. քան օրինաց. սահ. սահ ինչ.

Costura, *sf. couture*, f. կարան. սինել.

Cosuccia, *sf. bagatelle*, f. գունդարկայ. սին.

Cosúzza, *sm. fils*. այն ցյուն. գոլ. ելե. սինչ. ինչ. ներդնել ելե.

Cotále, *m. e f. tel, le.* 2. *certain, e.* այնպիսի. 2. սին. ար. ինն. ինչ. ելելե. գնալելե. գնալելություն. 2. այնելե.

— *av. de telle façon.* այնպես. նոյնպես. նոյնիսկ. ելելե. գնալելե. ինչ ելելություն. գնալելություն. գոլ ներդնել ելե.

Cotánto, a, *a. autant, si grand, e.* այսչափ. այսքան. այնչափ մեծ. գոլ ելեսոլ. գոլ ելեսոլ ելե.

— *av. autant, tellement, si.* այսչափ. այսքան. գոլ ելեսոլ. գնալելե.

Cóte, *sf. queue, pierre à aiguiser*, f. լեռան. գնալելե. գնալելի ներդնել.

Cotenna, *sf. couenne*, f. 2. *peau*, f. *limple* խոպ. 2. *limple* (*մարմնոյ*). գնալելե գնալելե. 2. գնալե.

Cotésti, *pr. celui-ci. ci.* այդ այդ. ելե. ելե սահ. գնալե.

Cotésto, a, *a. ce, celui-ci.* 2. *ceci, ce.* այդ. ասա այս. ելե. գոլ.

Cotestúi, *pr. celui-ci.* գոլ. այդ. այդ այդ. ելե. ելե սահ.

Coticone, *sm. qui a la tête dure.* 2. *rustre*, m. խառնաշփոթ. * պիտակավոր. 2. հիանալամագնի. վայելելի. սահ. գնալե. գնալելե. 2. ելելե. ելելե.

Cotidiana, *sf. fièvre quotidienne*, f. սեղոյ հանապազօրյայ. հետևի սահելե. ելե ինչ ելելե ելելե.

Cotidianamente, *av. journellement.* հանապազօրյա. զատ. ելելե. ելելելե.

Cotidiano, *sm. qui a la fièvre quotidienne.* հանապազօրյա տապազեալ. հետևյալ սահելե գնալելելե գնալելե օրան. ելե ինչ ելելելե ելելե.

— a, *a. quotidien, ne, journalier, e.* հանապազօրյա. հանապազօրյա. ելե ինչ. ելելե. ելելե.

Cotógna, *sf.* (frutto) *coin*, m. սերկևիլ. սյնե. սերկևիլի. սեռ. սահ. ելելե.

Cotognáta, *sf. cotignac*, m. հանգելելանք սերկևիլ. սյնե ելելելի. գնալելելելե.

Cotógno, *sm.* (albero) *coignassier*, m. սերկևիլ. սերկևիլի. սյնե ելելե.

Cotógnolo, a, *a. qui a le goût du coin.* որ ունի գնամ սերկևիլի. սյնե ելելելելի.

Cotóne, *sm. coton*, m. բամբակ. ելելե.

Cotóno, *sm.* ելելելե. ելելե.

Cotornice, *sf. caille*, f. 2. *perdrix*, f. լոր. լորամարդի. 2. կարաս. ելելելելե. 2. ելելե.

Cótta, *sf. robe*, f. 2. *surplis*, m. գնամելե. հանգելելե. վերարկու. 2. կարճ հագին հիմնելական. ելելե. ելելե. 2. ելելելե. ելելելելի ելելելի գնալե ելելելե.

Cotticcio, a, *a. ivre à moitié, qui est entre deux vins.* գնամելելելելե ի գինւոյ. ելելելե. ելելի ելելելե. ելելե ելելե.

Cottimo, *sm. forfait, travail donné, pris à forfait*, m. վերհանգիստ սահ, պայմանե. * գրա-

լրագրատ. առևտրական. լեռնային ճանապարհ.

Dare, fare, o pigliare a —, *donner ou prendre un ouvrage à forfait ou au rabais.* առևտուր գործ իրեն միաշաղախ պայմաններով լեռնային վիճակ. ուղեծ.

Cótto, a, *a. cuit, e.* եփված. եփելիք. եփոխրիչ.

Cottójo, a, *a. de bonne cuisson.* գերազին չափով. **եփուած.* եփելիքեն. եփելիքեն.

Cottúra, *sf. cuisson, f.* եփելիք եփելիքեն.

Coturnáto, a, *a. qui a chaussé le cothurne.* մտից զգեցեալ (երգահրի). ճեռոմ ընկերի. ճեռոմեցաս ընկերի ներգնեալ.

Coturno, *sm. brodequin, m.* մտից երգեցկաց. ճեռոմ ընկեր. ճեռոմեցաս ընկերի.

Cóva, *sf. tanière,* f. որջ. մորթ. բարդ. գազարք գազանաց. ճեռ. խորան.

Covaccio,) *sm. repaire, gîte,* m. որջ. բարդ.

Covaccióło,)ճեռ. խորան.

Covare, *va. couver. 2 se dorloter dans son lit. 3. être au-dessus. 4. croupir.* զրգռել. ճեռելիք գնուս. ի ճուտս ի ճեռ ածել. ընձանել. ջերմանալ. ճեռել ի մերոյ ճուտց. ջերմացանձել. 2. փաղաքշանալ. յանկարծել. 3. գերի ի մերոյ կալ. 4. մաքրանալ. ճուտանալ. ժողովել ջուրց. խոնարհիլոյս. ճուղեցնալ ջերմարարել. ոչ ելանել. 2. ոչ ելանել ի տան ոմանէ. 3. ճեռոմեի գոյութեան. 4. ջրեցնել. ոտ ջամբել. ներ ջրեցնել.

— il fuoco, *garder le coin du feu.* կալ ատյատով ի ջեռնոյ. ոմիէ խոնարհ ջերմարոց ջրեցնել.

— il male, *couver une maladie.* ծանիկել. ինչոյ ցանկել զանազան. խոնարհնիկեի ոտիկներ.

Covársi, *vp.* (chiudersi) *se renfermer.* փակիլ. ծածկանալ. ոչ ելանել.

Covata, *sf. couvée,* f. *ramée faite aux haies* ի ճեռոմ. ճուտ ճեռելոյց. 2. ճագի ճորագնեալոց. 3. բազմութիւն որդւոց. ծնունդ. ճեռելիք. ճեռելիս խոնարհիլոյսը. 2. հնձիլ ճեռելիսոտ նշոճել խոնարհոյս. 3. ոչ ելանի ջեռոտ.

Covaticcio, a, *a. prêt à couver. qui a pondu à* ճեռելիք. ճեռելիս ոչ ելանի. ճեռելիս. հաց.

Gallina covaticcia, *poule couveuse,* f. հաց որ ճեռելիք. **ճեռանոյր.* ճեռելիս.

Covatúra,) *sf. incubation,* f. *temps de la* Covazióne,)*couvée,* m. ժամանակ ճեռելոյս ճեռելիք. ճեռելիս ճեռելիք. ճեռելիս.

Coverchiáre, *va. couvrir.* ծածկել. ծածկիլ. ճեռ. ճեռ.

Covérta, *sf. couverture,* f. 2. *excuse,* f. 3. *couverte,* f. *pont, tillac,* m. ծածկոյթ. 2. պատճառանք. պատճառոյ. 3. տախտակամածք նաւի. ծածկիլ. 2. ոչ ելանել. 3. ճեռ. ճեռիկ.

Covertáre, *va. couvrir, pallier.* ծածկել. ծածկիլ. ճեռ. ճեռ.

Covertína, *sf. housse,* f. ծածկոյթի ձիոց. ծածկոց. ճեռիկ.

Covérto, a, *a. couvert. e.* ծածկեալ. ծածկիլ. ճեռ. ճեռ.

Covétare, *va. désirer.* ցանկալ. փափաքել. ուրախանալ.

Coviello, *sm. fanfaron,* m. մեամպած. անձնագով. ոչ ելանի. ճեռելիք. ճեռելիսոտ.

Covigliarsi, *vp.* (ricoverarsi come in un covile) *se retirer, se tapir.* ապատնել. ծածկել. ամրանալ. ուղեծանալ. հնձել ջրեցնել.

Coviglio, *sm. ruche,* f. մեղանոց. ճեռել.

Covile, *sm. gîte,* m. *taniere,* f. որջ. խոշոր. գազանաց. ճեռ. խորան.

Cóvo,) *sm. terrier,* m. *taniere,* f. որջ.

Cóvolo,)բարդ. որջ. ճեռ. խորան.

— della lepre, *gîte,* m. որջ. գազարք. ապատնէն նապաստակի. ճուղեցնի ճեռ. խոտոյս.

— del cignale, *bauge,* f. մորթ գազանի. ճեռոյ տեղացաս ճեռ.

— del lupo nel giorno, *liteau,* m. որջ գայլոյ. ճեռոյ ճեռոնեաց.

Covoncéllo,) *sm. petite gerbe,* f. որոյ փոքր.

Covoncino,)բրիվ. փոքրիկ գոյացոյ ոչխարի.

Covone, *sm. gerbe,* f. *faisceau de blé coupé,* m. որոյ. գոյացոյ ոչխարի. ճուղեցնոյ. ճեռոյ.

Far i covoni, *engaveler.* որոյս կապել. գոյացոյ ոչխարի գոյանել. ոչխարիկեի.

Covrire, *va. couvrir.* ծածկել. ծածկիլ. ճեռ. ճեռ.

Cozióne, *sf. cuisson,* f. եփելիք. եփելիքեն.

Cozzáre, *va. cosser, heurter. 2. rencontrer.* ճեռելիկել. եղջերք ածել. զգռել. ընդհարկանել. 2. գիպել. ղանդիպել. գոյանալ. ոչ ելանել. ոչխարանել. ոչխարանել. գնալ ընդհարկանել. ոչխարանել. 2. բառնել ինչոյ.

— col muro, *vouloir prendre la lune avec les dents.* զանձնագործ լուսան ղանդիպել. *լուսնակալեն մոտ վազել. ոչխարանել ի ոչխարեր եւ ոչխարել.

Cozzáta, *sf. coup de cornes,* m. ճեռելիկելոյ. ընդհարմանէ. ոչխարանէ. ոչխարանոյ. գոյանալ.

Cozzatóre, *sm. qui cosse,* m. ճեռելիկիչ. ոչխարոյ. ոչխարանէ. գոյանալ. ոչխարանոյ.

Cózzo, *sm. action de cosser,* f. *choc.* m. ճեռելիկելոյ. ընդհարմանէ. ոչխարանէ. ոչխարանոյ. գոյանալ.

Cozzóne, *sm. maquignon,* m. միջնորդ գնոյ ձիոյ վաճառելոյ. ոչ ճանաչող. գնատեղ. ոչխարել.

Crabróne, *sm. frelon,* m. ճխտաւոյ. ոչխարոյ.

Crai, *av.* demain. վաղիւ. ոչխարի.

Cránio, *sm. crâne,* m. գանաւտն. գանգատն. գանկ. գլատաւոյ (գլխոյ). ճեռեկ. ոչխարանոյ. ոչխարանոյ. գոյանալ. ոչխարանոյ. ոչխարանոյ. ոչխարանոյ.

Crápula, *sf. crapule,* f. յոռեգոյութիւն. գինոպրոյք. արբեցութիւն. գեղգեղութիւն. ներոն ելնել. ոչխարելիկ. ոչխարելիկ. ոչխարանոյ. ոչխարանոյ. ոչխարանոյ.

Crápulare, *vn. vivre dans la crapule.* յոռեգոյանալ. յոռեգել. գեղգել ի գերգեկութիւն եւ ի գինոպրութիւն. ներոն իչելի ոչխարանոյ ոչխարանոյ. ոչխարանոյ. ոչխարանոյ. ոչխարանոյ. ոչխարանոյ.

Crapulóne, *sm. glouton, crapuleux,* m. գերագ եւ արբեցող. գինոպրանոյ. ոչխարանոյ. ոչխարանոյ. ոչխարանոյ. ոչխարանոյ.

Crapulosità, *sf. excès de boire et de manger*, m. չուսաութիւն. գեղեմութիւն ի կերակուրս եւ ըմպելիս. եռեռ եղեռ. այլ եւ էրեռն. ահեռելըսե. ծուռելեռ.

Crassézza, *sf. épaississement*, m. ատուա.

Crassizie, *pl.* գեղեմութիւն. ծանծրութիւն. գռելըսեռ. գեղելեռ.

Crasso, a, *a. épais, se.* ատուա. ծանծր. գռելը. գեղա. ելըեռ.

Crastino, a, *a. du lendemain.* վաղանան. եռըեռ.

Cratéra, *sf.* կրատէրե, m. խառնելիք. բա.

Cratére, *sm.* կրատէր. 2. խառնելիք. բեռան հրաղանդ լերգից. գռաան. ռեռան. 2. ռիեռլեն տուլեր. սիշան սեռան ռիեռ. ելիշան.

Cravátta, *sf. cravate*, f. col, m. չրաչառեռ պարանոցի. ռըուշ ևերէրեռն. գեռռելեն.

Creánza, *sf. politesse, civilité*, f. 2. *coutume*, f. *caractère*, m. մարդաւրութիւն. կրեռռելութիւն. հրամանգը. 2. բոյս բարուց. բարք. սովորութիւն. ելեռեռ. ելեռռ. ելրան. ելռռանելութիւն. 2. ռեռանեռ. ելըելեռ.

Buona —, *politesse*, f. բարք յարդարելոյ. բարելրաութիւն. բարք բարդանդր. *բարդաքաղաքութիւն. եւլ ելերութիւն. ելեռեռ. ելրեռան.

Mala —, *impolitesse*, f. անելրաութիւն. անարդութիւն. * անբարդաքաղաքութիւն. ելերութիւն ելրելեռ. ելռռանելըսե.

Creanzáto, a, *a. bien élevé, e. poli, e.* մարդաւեր. քաղքր. *չարդարար. եռեռ. լի. ելրեռանելը. ելռռան. ելերութիւն.

Creáre, va. *créer.* 3. *produire, occasionner.* 4. *instruire.* 5. *élever.* առեղծանել. առնել. ի պղ առնել. 2. կարգել. բնարել. չառաաել. առնել (իմպատր). 3. ծնանել. ի լոյս ածել. յառաջ ածել. առնիել. 4. առաւցանել. կրթիել. չրաչառիել. 5. սնուցանել. ելռռանեռ. ելռռ լինել. վերռռա լինիլն. վեր լինել. 2. ելռիլն լինել. ելռ. ելռռ. (ելռռան) լինել. 3. ելեռռ լինել. 4. ելերէ ելեռիլն. ելրելեռ. 5. գեռելեռ.

Creáto, sm. *domestique, élève*, m. ծառայ. ձեռնասուն. գեղակին. ելռռելեռռ. վերելրեռ. գեռելեռ.

Creatóre, *sm. créateur*, m. արարիչ. առեղծիչ. գործարար. ելռռելեռ. ելռռ. ելռռան. գեռելեռելեռ. գեռելեռ. գեռելեռելեռ.

Creatúra, *sf. créature*, f. *ouvrage*, m. արարած. 2. անձն. այլ. կին. 3. զաւակ. արդի. 4. ատեռ. ձեռասուն. ելռռ. ելռելեռռ. ելռռ. ելռռան. ելռռան. ելռռան. ելռռան. ելռռան. 2. ելեռ. ելռռ. 3. ելռռռ. 4. ելերէ ելեռռ. ելռռ. ելեռռ ելռ ելռռան. ելռռան. 2. ելռելեռռ. ելռռան. ելռռան. 3. ելռռ. ելռռ. ելռռան. ելռռան. ելռռան. ելռռան. ելռռան

Credulo, a, *a.* crédule, facile à croire. գիւրահաւատ · վաղվաղ ի հաւատալ · ինչ ինձ · խոնջէ։

Crédito, a, *a.* cru, e. 2. estimé, e. հաւատացեալ · 2 · արժանի հաւատարմութեան · հաւատարիմ · պատուական։ Խանդ։ 2. Խնդէլեր · -ոտէ · նիդ-դէլ։

Crélia, *sf.* paysanne enjouée, f. չինական գուարթ · լաւ տեսլեաւ գոր։

Crema, *sf.* crème, f. տաք · եփուած ։

Crémisi, *sm.* cramoisi, m. արգամ կարմիր · էքրէնէ։

Cremisino, a, *a.* cramoisi, e. կարմիր · ծիրանի · էքրէնէլը · էքրէնէ բեմիւ։

Cremóre, *sm.* la crème, f. ընտիր քաղց մասն · ին եղած · եօղուրտ · լաւ ուժով։

Créna, *sf.* crinière, f. վարսք · եբէլէ · ի եբէլեաւ։

Créolo, *sm.* créole, m. եւրոպացի ծնեալ Ամերիկէ · Լինէն տէրութեան տօմս ֆէռնէ։

Crepáccia, *sf.* crevasse, f. պատառուած · էորէլ · լումէ։

Crepacciáto, a, *a.* crevassé, e. պատառեալ · հերձեալ · էորէլ · լումէլ · լումիւլէլ։

Crepáccio, *sm.* crevasse, f. պատառուած · էորէլ · լումէ։

Crepacuóre, *sm.* crève-cœur, m. անձկութիւն · ծանգռիթիւն · տագնապ · եւրէքէ եւ սիրտ · ճօն ճըզը · եւրէ։

Crepáre, *vn.* crever. 2. mourir. պայթիլ · հերձանիլ · 2 · մեռանիլ · ճուլլուսը · լումէլ · 2 · եօլլաք։

Mangiare a crepa pelle, manger à ventre déboutonné. ընալ գոտկատին բացում կիսախղպիլ · ուտել առանց չափոյ · ըզեղաց · -ոո · ճուլլուսըլը ինալ։

— dalle risa, rire à gorge déployée. լուծանիլ, ծիպտալ եւ ծագուցէ · ըզի կուշէ · ևս · ճուլլուսը գուլլաք։

— di fatica, se crever, s'outrer de travail. չաս տչխատել · ըզի կուլլուշ · ճօն ըզեֆոնէ։

Crepatura, *sf.* crevasse, f. 2. hernie, f. պատառուած · 2 · ծիպտիլ տպէտց · * փուշտանի · էորէլ · ուրլըէ · 2 · ոեֆրէլէ։

Crepitáre, *vn.* pétiller. չայծիծաղել · չաս տպէ · չաղոս տչուրտալ։

Crépito, *sm.* cliquetis des os dans certaines maladies, m. ծարաւութիւն ոսկերաց · ոեֆրէլէրին լըրտըռտալը։

Crepolare, *vn.* se fendre, éclater. հերձանիլ · պատառիլ · էորէլլէ · լումիւլէ։

Crepóne, *sm.* crépon, m. խոյր ինչ չղաչառուած · ոեր ինչ է ֆօղ տի-ուրնեղէ։

Crepóre, *sm.* haine, f. ատելութիւն · ինէֆ բեմ · ուշուլէ։

Crepunde, *sf. pl.* jouets d'enfants, m. pl. խաղալիկ մանկտաց · ըշճօ ջուճուկլուը · ծիկի։

Crepúscolo, *sm.* crépuscule, m. լոյս երեկոյին · * վերջալոյս · 2 · լոյս առաւօտին · * արշալոյս · ինչեւ · ոելոյ տուշուլուը · 2 · ևֆեֆուտ։

Crescente, *a.* croissant, e. աճեցուն · ոլ-չոլ-ոլ։

Luna —, le croissant de la lune. նոր լուսին · ինէն ա։ ինչու։

Crescenza, *sf.* croissance, crue, f. աճումն · չաճեալութիւն · ոլ-չոլ-ոլ։ ինէրգէլէ։ ևս ոլ-չոլ-ոլ։

Créscere, *vn.* croître, s'accroître. աճել · զարգանալ · առաւելուլ · ոլիրէ։ ոլ-չոլ-ոլ։ · տրէ։ ինէրգէլէ դուբլէ։

— *va.* augmenter, aggrandir. 2. élever. աճեցուցանել · առաւելուլ · բազմացուցանել · 2 · մեծցանել · հրամցանել · ոլ-չոլ-ոլիրէ։ · -ոլրլրէ։ 2 · ոլ-չոլ-ոլ։ ինէրգէլէ ինէրգէ։

Crescévole, *a.* qui peut s'accroître. զրամ է աճել · ոլ-չոլ-ոլ ֆ-ոլ-ոլ։

Crescimento, *sm.* accroissement, m. աճումն · առաւելութիւն · ոլիրէ · ևս · ինէրգէլէ։

Crescione, *sm.* cresson, m. ջրկաժին · -ոո ինէրգէ։

Crescitóre, trice, *s.* qui augmente. աճեցուցիչ · բազմացուցիչ · ոլ-չոլ-ոլ։ չղալըճի · -ոլրլրճի։

Crésciuto, a, *a.* crû, e. աճեցեալ · բազմացեալ · առաւելեալ · ոլ-չոլ-ոլ։ · ոլիրէլ։ չղալըճլէլ։

Crescitúccio, a, *a.* grandelet, e. փոքր ինչ մեծցեալ · աճեցեալ · ոեր ոլ ոլ-չոլ-ոլ։

Crescentina, *sf.* rôtie à l'huile, f. չաղ խորովեալ բլղով · եռալ ճօ-ոլ-չոլ-ոլ։ ինէրգէ (եֆոֆէ)։

Cresima, *sf.* chrême, m. 2. confirmation, f. եւղ · եւղ օծութիւն · * միռոն · 2 · զրամ · ոեֆրէ։ 2 · ինէրգէլէ։

Cresimáre, *va.* confirmer. օծանել բլղով · զրոյցել · ինէրգէլէ · ֆ-ոլ-ոլ։ ինէրգէլէ ինէրգէ։

Cresimato, a, *a.* confirmé, e. օծեալ · զրոյցեալ · ֆ-ոլ-ոլ։

Cresimatóre, *sm.* qui donne la confirmation. օծիչ · զրոյցիչ · ինէրգէլէ ինէրգէ։

Crésma, *sf.* chrême, m. եւղ · եւղ օծութիւն · ոլ-չոլ։

Créspa, *sf.* ride, f. froncis, m. կարիճանութիւն · խորշք · -ոլրլրէ · -ոլրլրէ։

Crespamento, *sm.* froncis, m. խորշումն · խորշք · -ոլրլրէ · -ոլրլրէ։

— de' capelli, frisure, f. խոպոպիք · գանգուր · ճըվըճճէ · ոեֆոֆոլ · չի-ոլ-չոֆ։

Crespáre, *va.* créper, plisser. խորշատալ անձել · գոֆ ինէ ինէրգէ · -ոլրլրէ-ոլրլրէ։

— i capelli, friser. խոպոպել գՀերո · գանգուր տրճճել · չի-ոլ-չոֆ ինէրգէ · -ոլրլրէ ճօ-ոլ ֆ-ոլ-ոլ։

Crespéllo, *sm.* espèce de beignet, f. կարկանդակ մի · ոեր ոլ ոեֆոֆէ։

Crespézza, *v.* Crespamento.

Crespino, *sm.* épine-vinette, f. ծորենի · ծորենի մի · ֆ-ոլ-ոլ։ ֆ-ինէրգէլէ · ֆ-ոլ-ոլ։

Crespo, a, *a.* crépu, e. գանգուր · խոպոպիք · ճըվըճճէ · ճըվըճ։

Crespolo, *sm.* ride légère, f. գոյզն խորշք · ճ-ոլ ֆ-ոլ-ոլ։

Cresta, *sf.* crête, f. 3. coiffe, f. կասաք հաւ · * բրուկ · 2 · գլուխ · գանգուր · ծայր · 3 · գլխագիր · խոյր · ճէլլ · 2 · ինէֆ · գոլ · -ոլ · 3 · ինէֆ։

Alzar la —, lever la crête. գլուխ ամբառնալ · ամբարտաւանել · խրոխտել · գոլ ճօ-ոլրլրէ · ֆ-ոլ-ոլ-ոլ։

Abbassar la —, baisser la crête. գլխանել ի հպարտութենէ · խոնարհել · ճ-ոլ-ոլ։

Crestája, *sf. faiseuse de modes*, f. յա-րմնիկ գաղափար գլխոյ· ֆռեզ, ֆռեզ-ներ, ֆռեզ-ներէ.

Crestóso, ¡a, *a. crété, e. որ ունի գլխատար*.

Crestúto, ¡ի=ութ=է.

Créta, *sf. argile*, f. 2. *craie*, f. կաւ· կաւ գրոյի· 2. *craie, marbre blanc*. կաւիճ· մարմար ին. ևև. վեր-նիկներէն ֆռեզ-ներ· 2. ին=ներէ· ին=ներէ.

Cretáceo, a, *a. argileux, se.* լի կաւով· կաւային, ընդ կաւ· կաւակեր. գ=ներէ.

Cretino, *sm. nom des personnes hébétées de quelque pays*, ի=անդրամիտ· ապուշ· գ=ող=ներ· գ=ներ.

Cretóso, a, *a. argileux, se.* լի կաւով· կաւային, ընդ կաւ· գ=ներէ.

Criare, *va. créer.* ստեղծանել· ֆռեզ-ներ.

Cribrare, *va. cribler, vanner.* մաղել· ֆռեզ-ներ· ֆ=ներ=ներ ի=ներ=ներ· ֆ=ներ=ներ=ներ ի=ներ=ներ.

Cribrazione, *sf. cribration*, f. մաղիլն· ֆռեզ-ներ.

Cribro, *sm. crible, van*, m. մաղ· ֆռեզ-ներ· ֆ=ներ=ներ· ֆ=ներ.

Cricca, *sf. tricon*, m. 2. *crique*, f. 3. *bande joyeuse*, f. երեք ոտնաձև քարակոյտ ի ծով գա· 2. ֆռեզ=ներ=ներ գիրքերի· 3. ժողով զեզեցից· (ծ=ներ=ներ) ին· ծ=ներ ի=ներ ֆռեզ· 2. ֆռեզ=ներ ի=ներ· 3. ֆռեզ=ներ, ֆռեզ=ներ ֆռեզ.

Cricchio, *sm. caprice*, m. *humeur*, f. քմեղ· ֆռեզ=ներ· ֆռեզ· ֆռեզ=ներ.

Crimenlese, *sm. crime de lese-majesté*, m. յանցանք· գեան արքային· ֆռեզ=ներ ֆռեզ ի=ներ.

Criminále, *a. criminel, le.* յանցաւոր· յա-յտագործ· 2. անարժան· անօրէն· 3. պատժական· վրէժխնդրական· ֆռեզ=ներ· ֆռեզ· ֆռեզ· 2. ֆռեզ· ֆռեզ· 3. ֆռեզ=ներ.

Esercitare il —, *être juge criminel.* պարտաւորել· պատճէ գատաստանաւ· ի=ներ ի=ներ ի=ներ.

Criminalista, *sm. criminaliste*, m. ֆռեզ=ներ պատուց· քննիչ յանցանաց· ֆռեզ=ներ ֆռեզ=ներ.

Criminalmente, *av. criminellement.* պատա-ֆռեզ· ի=ներ ի=ներ ֆռեզ=ներ.

Criminare, *va. procéder criminellement.* 2. *accuser.* գատել գատաստանաւ· վրէժխնդրել· 2· անարժանել· ի=ներ ի=ներ ֆռեզ=ներ ֆռեզ· 2. ի=ներ ի=ներ.

Criminazione, *sf. imputation*, f. գատաստանիւն· ի=ներ=ներ· ի=ներ=ներ.

Crimine, *sm. crime*, m. յանցանք· ֆռեզ· ունի· ֆռեզ=ներ· ֆռեզ=ներ· ֆռեզ=ներ.

Criminóso, a, *a. criminel, le.* յանցաւոր· յատագործ· ֆռեզ=ներ=ներ· ֆռեզ=ներ· ֆռեզ=ներ ի=ներ· ֆռեզ=ներ.

Crinále, *sm. ornement des cheveux*, m. ֆռեզ=ներ· ֆռեզ ֆռեզ=ներ.

Crine, *sm. crin*, m. 2. *cheveux*, m. pl. վարսք ֆռեզ· գեաղ· բարդ· 2· ֆռեզ· վարսք· ֆռեզ· ի=ներ· ի=ներ ի=ներ· 2· ֆռեզ.

Criniéra, *sf. criniere*, f. վարսք ֆռեզ· բարդ· գեաղ· ի=ներ· ի=ներ ի=ներ.

Crinito, ¡a, *a. chevelu plein de crins.* ի=ներ.

Crinúto, ¡ուած· վարսաւոր· ֆռեզ=ներ.

Criócca, *sf. bande de vauriens*, f. ժողով չէիշտասուց· ի=ներ=ներ ի=ներ=ներ· ի=ներ=ներ.

Crisálide, *sf. chrysalide*, f. չէքսա· ֆռեզի զգոն փակեալ յիւր պատանս· գ=ներ=ներ ֆռեզ=ներ ի=ներ ի=ներ.

Crise, ¡*sf. crise*, f. ձգտութիւն· ապրնաց.

Crisi, ¡*sm. crise*, f. *dénouement*. ֆռեզ=ներ ի=ներ=ներ· գ=ներ=ներ.

Crisma, *sf. chrême*, m. եւղ· եւղ օծութեան· գ=ներ.

Crisólito, *sm. chrysolithe*, f. ակնէքար· ոսկեգոյն· ֆռեզ ի=ներ=ներ.

Crisoprásso, *sm. chrysoprase*, f. ակնէգոյն զմուխտ· ֆռեզ=ներ գ=ներ=ներ· ֆռեզ=ներ=ներ).

Cristallino, a, *a. cristallin, e.* վտիտ· գրեան անյան վտիտ· 2· պայծառ· վճիռ· ֆռեզ· ֆռեզ ի=ներ· 2· ի=ներ=ներ· ի=ներ· — *sm. cristallin*, m. ատամնակերպն ակաց· ի=ներ ի=ներ=ներ ի=ներ.

Cristallizzársi, *vp. se cristalliser.* պատել· ի=ներ=ներ· ի=ներ ի=ներ ֆռեզ· ֆռեզ=ներ=ներ ֆռեզ· ֆռեզ=ներ· ֆռեզ=ներ.

Cristallizzazióne, *sf. cristallisation*, f. պատելն· ֆռեզ=ներ ի=ներ· ֆռեզ=ներ· ֆռեզ ի=ներ ֆռեզ.

Cristállo, *sm. cristal*, m. ակն վտիտ· վտանգն· 2· պայծառ· ատամնակերպ ֆռեզ· ֆռեզ· ֆռեզ· 2· ֆռեզ=ներ ի=ներ· ֆռեզ=ներ ֆռեզ· ֆռեզ=ներ ֆռեզ· ֆռեզ=ներ ֆռեզ

Criticamente, *av. avec critique.* քննաբ. խրճհամ է։

Criticare, *va. critiquer.* գանել. քննել. խծրծել. բասկանալ. ինքնին. ինքնէ. ինքնէ ինքը. ֆուսսը տրտնջ. ֆընտնջ։

Criticatore, *sm. censeur*, m. քննիչ. ինքնինչն. ֆընտնջող։

Criticazione, *sf. critique*, f. քննաճիճն. ինքնինչ։

Critichétto, a, *a. mauvais critique.* յոռի քննիչ. ինքնին. ինքնինչն։

Critico, *sm. critique, censeur*, m. գասաւոր. քննիչ. ինքնինչն. ֆընտնջող։
— a, *a critique.* քաջկասակաբ. գասաւորաբար. 2. (*sarc*) ինչուհետեւ ի հիասդուհեան. ֆընտնջ։ հոր ընչ ինքնան գասաւ. 2. գասուհան (ինչպես)։

Critofago, *sm. crithophage*, m. գարեկեր. ցորեան կերող։

Crivellàjo, *sm. ourrier qui fait des cribles*, m. գործիչ մագի. ներճող։

Crivellare, *va. cribler.* 2. fig. *trouver à redire, critiquer.* մագել. խարդաւել. 2. գասաւել. քննել. գասասել. եպրել. ընչնել. ֆուսսուսսան ընչնել. 2. ինքնին ինչնել. ֆուսսը գասնել. ինքնան ֆուսն. ցոլնել։

Crivello, *sm. crible*, m. մագ. խրդր. ներճ. ֆուսսը։

Croàtta, *sf. cravate*, f. *col*, m. կապ. ինաչ. կիսակ գասաձողի. գոշաչ գաչէ։

Croccare, *va. craquer, crier.* ճաքճաչել. ընչնի տեր ընչնուհի։

Crocchétto, *sm. petit croc*, m. փոքրիկ եր. կաթի կապատ. տեսնի գաճան։

Crocchiare, *va. frapper, battre.* 2. *jaser.* 3. *être indispose.* 4. *craquer.* Հարկանել. 2. չաղճապանել. 3. չլինել առողջ. լինել հիանդաս. 4. ճաքճաչել. տեսնել. ոսկ. 2. ընչնի ընչնի. լաճ ոսկ. 3. տեղ. տես ընչնի. 4. ընչնի տեր ընչնուհի։

Crocchio, *sm. cercle*, m. *attroupement.* ժողով. բազմաճիճն. ինչնի։
Stare a —, *babiller, causer.* չաղճապանել. ընչնի ընչնի. լաճ ոսկ։

Crocchiône, *sm. babillard*, m. չաղճապան. ընչնաճան։

Croccia, *sf. béquille de boiteux*, f. գասաձողի. ցորեի կազաց. ֆընտնջ տեղ ընչնի։

Crocciare, *va. glousser.* Հաւս ճիճել ձայն առնել. ֆընտնջասան. ներճանե ընչնի։

Croce, *sf. croix*, f. խաչ. 2. տառապանք. վիշաց. ցեղասիճն. հոգ. խոչ. ոսկնդ. ընչնե. 2. ընչնեան. տեղ. ինչնեան։
Il segno della —, *le signe de la croix.* Նշան խաչին. խաչանան. ընճուղա։
Tenere altrui in —, fig. *faire souffrir.* առանցնդանել. վիշաս Հասցանել. ընչնի ընչնե. ընչնեն ընչնինչնե։
Star colle braccia in —, *croiser les bras.* Հանդուգանել. գնհաս ի վիրպ լանիպ ի ճնճուճիճն խաչի. ֆուլուրնեաս ընչնելոբե ընչնի ընչնի ֆուսն։
In —, *en croix.* ի ճնճուճիճն խաչի. խաչանեա. հոգ վարի. հոգ ոսկնդի։

Crocco, a, *a. de couleur de safran.* ի գոյն ջրջոյ. ոսկեգոյն։

Crocería, *sf. grand nombre de croisés*, m. գունդ խաչակիր զօրաց. ինճնչնելոբ։

Crocesignato, a, *a. marqué d'une croix.* խաչանշան. հոգ նշանուհը։

Crocevia, *sf. carrefour*, m. կիզակ ճանապարհաց. տեսրի ելն ոսկնդ։

Crociamento, *sm. chagrin*, m. վիշաք. ճնդուճիճն. առասպանք. ելնի. եչնիի. ոսկնդուհը։

Crociare, *va. tourmenter.* 2. *signer qn. avec le signe de la croix.* չարչարել. տանջել. 2. Գիրել նշանաս խաչի. եչնիին. ելնեանեի վիրպ. ճնչնե վիրպ. 2. հոգ նշանաս ընչնե։

Crociarsi, *vp. se croiser.* ճանանել ի ծիճ խաչակիր գնաւորաց. ինճնչնելոբե ոսկնդուհան ընչնե։

Crociata, *sf. croisade*, f. 2. *carrefour*, m. զօր խաչակիրք. գասակրամ խաչակիր զօրաց 2. կիզակ ճանապարհաց. ինճնչնելոբ ճչ. հոգ. 2. տեսրի ելն ոսկնդ։

Crociato, *sm. peine*, f. *martyre*, m. 2. *croisé*, m. չարչարանք. տանջանք. կասանք. 2. գնաւոր խաչակիր. եչնեանեի. եչնիին. 2. ինճնչնելոբ։
— a, *a. marqué d'une croix.* խաչանշան. ի նշան ոսկնդուհ։

Crocicchio, *sm. carrefour*, m. կիզակ ճանապարհաց. տեսրի ելն ոսկնդ։

Crocidare, *vn. croasser.* գագաւաս. Հայն ածել. ֆընտ տեր ընչնուհի։

Crociera, *sf. croix australe*, f. խաչի ասահդասան. գնոչնելոբ ոսկնդուհ։

Crocificare, *va. crucifier.* 2. *tourmenter.*

Crocifiggere, *Vpasitz.* ի խաչ հանել. 2. տանջել. չարչարել. հոչնչնան. հոգ ընչնուհ. 2. տեսրի. եչնեանեի ընչնե։

Crocifiggimento, *sm. crucifiement*, m. խաչ.

Crocifissione, *sf. Vpasitz.* ի խաչ հանելն. 2. խաչելութիճն. հոչնչնան. հոգ ընչնուհ. հոչնչնան. հոգ ընչնուհ։

Crocifisso, *sm. crucifix*, m. խաչ. հոգ. ոսկնդ խոչ.
— a, *a. crucifié, e.* խաչեալ. ի խաչ եելեալ. հոչնչնուհ։

Crocifissóre, *sm. qui crucifie.* խաչող. խաչհանող. հոչնչնան. հոգ ընչնուհ։

Crociône, *sm. grande croix*, f. խաչ մեծ. տեսրի. եչնի հոգ։

Crocitare, *vn. croasser.* գագաւաս Հայն ածել. ֆընտ տեր ընչնուհի։

Crociuòlo, *sm. creuset*, m. Տպագ. ֆընտ։

Cróco, *sm. safran*, m. ջրջոյ. ֆ. ղեղեան։

Crogiolàrsi, *vp. cuire à propos. S. prendre ses aises. քալ եփել. 2. գիւրել անձին. փափկանալ. եչնի եչնիւ. 3. եղելեան գոեհիկ.*

Crogiòlo, *sm. cuisson lente*, f. *étuvement*, m. փէքը. ենհալ ենհալ եչնիւ։

Crogiuòlo, *sm. creuset*, m. Տպագ. բոլ. քաղաք. ֆոսին։

Crójo, a, *a. dur, e. rude.* խիտ. խտաքարայ. շմարիտն. ամարդի. տեսրի. ընչնոն. ընչնուհ։

Crollamento, *sm. secousse*, f. տատանուհիճն. երիր. տալնուել. տիսել։

Crollare, *va. ébranler, secouer.* շարժելել. տատանել. տատանեցուցանել. տալնուհ. տիսել։

Crollàta, *sf.* 1. *secousse*, f. *brantlement*, *é-*

Crollo, *sm.* 1. *brantlement*, m. *zmahnenie*, *zamahnutí*, *kmih*. · *mavšenie*, *-ňutie*. ‖ Dare l'ultimo —, *mourir*. *zomrieť*, *-rat*.

Cróma, *sf.* (t. di mus.) *croche*, f. *kvasnaja nôta* (v hudzebnosti). · *čiernobielka*, *-lka*.

Cromàtico, a, *a. chromatique*. (*brg*) *ap* 1. *pagnetàt* 2. *šmyčky* 3. *nôt*. · *farebný*, *-ná*, *-né*. 2. *hudzebný*, *-ná*, *-né*.

Crónaca, *sf. chronique*, f. *dziadzinopisanie*.

Crónica, 1. *dzieje*. 2. *dziadzinopisanie*. · *zápisky dziadzinopisné*, *kniha*. · *kronika*. ‖ Dare —, *chroniquer*. *dziadzinopisať*, *-sať*.

Cronicàccia, *sf. mauvaise chronique*, f. *zlé dziadzinopisanie*. · *fušerská kronika*.

Cronichista, *sm. chroniqueur*, m. *dziadzinopisec*.

Crónico, a, *a. chronique*. *kvasný*, *-ná*, *-né*. ‖ Male —, *maladie chronique*. *dlhá choroba*.

Crónico, a, *a. chronique*. *kvasný*, *-ná*, *-né*. ‖ Male —, *maladie chronique*. *dlhá choroba*.

Cronista, *sm. chroniqueur*, m. *dziadzinopisec*. · *kronikár*.

Cronologia, *sf. chronologie*, f. *vedomosť o dziadzinopisaní*. · *chronológia*.

Cronologicamente, *av. d'une manière chronologique*. *podľa vedomostí o dziadzinopisaní*. · *chronologicky*.

Cronológico, a, *a. chronologique*. *vedomostný o dziadzinopisaní*. · *dziadzinopisný*. · *chronologický*.

Cronologista, *sm. chronologiste*, m. *znalec dziadzinopisania*. · *chronológ*.

Cronólogo, *sm.* = Cronologista.

Crosciare, *vn. pleuvoir à verse*. 2. *craquer*, *pétiller*. 3. *bouillonner*. *vábec* 1. *zmrholiť*. 2. *praskať*. 3. *kypieť*. · *liať*. 2. *praskať*, *-núť*. 3. *bublať*, *-nať*.

Croscio, *sm. bouillonnement*, m. *kypenie*. *bublanie*. · — di risa, *grand éclat de rire*. *prskot*. *hromký smiech*.

Crósta, *sf. croûte*, f. *škvrka*. *opuchlina*. 2. *škvrky*. *šupy*. 3. *vrchná kôra*. *vrchná škvrnatá kôra*.

Crostàta, *sf. tourte de fruits*, f. *koláč*. *ovocný koláč*.

Crostatùra, *sf. pavé*, m. 2. *incrustation*, f. *zamazaný*. *zadymený*. 2. *štvrtky*. *štvorce*. 2. *vzor*. *vzorec*.

Crostino, *sm. croûtelette*, f. *opuch*. *šupy*. *kopretlivý*. *bublavý*. *kvitnúci*. *štvorec*.

Crostóne, *sm. grosse croûte*, f. *škvrka*. *hrubá škvrna*.

Crostóso, a, *a. plein de croûtes*. *opuchlina*.

Crostúto, *sm.* = Crostata.

Crovèllo, *sm. mère-goutte*, f. *výlev*. *kvapôčkový*. *kvapôčkový výlev*.

Cruccévole, *av. en colère*. *prudko*. *hnevlivo*.

Crúccia, *sf. hoyau*, m. *rýpač*. *hrabe*. *motyka*.

Crucciare, *va. irriter*, *fâcher*. *rozhnevať*. *rozmrzieť*. *rozhnevávať*. *rozmrzievať*.

Crucciarsi, *vp. s'emporter*, se *fâcher*. *rozhnevať*. *rozmrzieť*. *hnevať sa*. *mrzieť sa*.

Crucciatamente, *av. avec emportement*. *rozhnevlivo*. *rozmrzelo*. *hnevlivo*. *mrzelivo*.

Crúccio, *sm. courroux*, m. 2. *chagrin*, m. *rozhnevlivosť*. *upnutosť*. 2. *žiaľ*. *zármutok*. *nevôľa*. *hnev*. *hnevlivosť*. *mrzelivosť*. 2. *žiaľ*. *žiarlivosť*. *mrzelivosť*. *hnevlivosť*. *žiarlivosť*. *mrzelivosť*. *žiarlivosť*. *mrzelivosť*. *žiarlivosť*. *mrzel

Թաթառ. աբրեշտաման. 2. անագորդի. խրատ. ֆռնէը. 2. Խոռոչ. պուլ. ափրէ։

Crûna, sf. trou d'une aiguille, m. ծակ առգան. Խոի ափէնի։

Crûsca, sf. son, m. 2. académie de la Crusca, f. Թէփ. 2. ակադեմիա կրուսկանց ի փորձբէնտան. ափէնի. 2. գրուսկոյ պարէնի։

Crûscaio, sm. grenetier, m. որ Թէփս վաճառէ. ափէնի ասողան։

Crûscânte, a. puriste. որ խօսի եւ գրէ քան կանոնաց կրուսկանց. գրուսկոյ պարէնիին ֆռանսէզերէն Խոսէ Լուքսուզ Խոսի. Խոսուն։

Crûscâta, sf. coq-à-l'âne, m. անզոգ, ցուրտ բանը. ուրուզ. Խոռոզ. Խօզ։

Crûschêllo, sm. recoupe, f. son moins grossier, m. մանր Թէփ. Խոի մէնի ափէնի։

Crûscône, sm. gros son, m. Թէփ մէծ. Խոի ափէնի։

Crûscôso, a, a. plein de son. լի Թէփով. ափէնիէն։

Crûstâceo, a, a. crustacé, e. խեցեմորթ. ֆռաուսէօս (պէօշէ)։

Cûbare, vn. être coiffé. ընկողմանել. անկալ գնել. Խոմնօ։

— va. cuber. խորանարդ գործել. գնօռաս կինել։

Cûbico, a, a. cubique. խորանարդ. գնօռաս գալ գնէլի։

Cubicolário, sm. valet de chambre, m. անկապան. օտա Խզօգնէնօզ։

Cubitâle, a. cubital, e. արմնան. ափէնէի գնօռնէլի։

Cûbito, sm. coude, m. 2. coudée, f. արմունկ. 2. կանգնան. ափէռա. 2. Խոռոչ. ուլէն. Խէռ։

Cûbo, sm. cube, m. մարմին խորանարդ. գնօռ. գլուխ գնօռաս։

— a. a. cubique, cube. խորանարդ. գնօռաս։

Cucâgna, sf. pays de cocagne, m. 2. félicité, f. երկիր լի ամէնայն բարութիւնօվք. 2. երջանկութիւն. զուլուս Խէր. գէռնան գնօռնէի. 2. գնօռնէն։

Cucchiaino, sm. petite cuiller, f. փոքրիկ սապոգ. գնէլնօ գնօլէն. գոռնէի գնօլէզ։

Cucchiâja, sf. chargeoir, m. Թի գիդնի ի պատրաստական անօի ս արկանելոյ. Խէզ՝ ասէ գգրօնի գնէլնէ։

Cocchiajâta, sf. cuillerée, f. սապոգ մի. գնէլ գնօլէզ. գնէ գնէլնէ։

Cucchiajera, sf. étui à cuillers, m. պատեան սապոգացոյ. գնօլէզ Խոռոզացնօզ։

Cucchiâjo, sm. cuiller, f. սապոգ. գնօլէզ։

Cucchiajône, sm. grande cuiller, f. սապոգ մէծ. գնօլնօ գնօլէզ. գնէլնէ։

Cucchiâra, sf. truelle, f. 2. chargeoir, m. Թէփիչ գոդիճ. 2. Թի գիդնին ի պատրաստական անօի ս արկանելոյ. Խալ. 2. Խէզ՝ ասէ գգրօնի գնէլնէ։

Cucchiarino, sf. petite cuiller, f. փոքրիկ սապոգ. գնէլնօ գնօլէզ. գոռնէի գնօլէզ։

Cûccia, sf. sorte de lit, f. անկողնի Խէզ. գնէ Խոզէ գնէլնէ։

Cucciare, va. coucher, étendre par terre. ընկողմանեցուցանել. սապատանել ի գետնին. Խոզզօռնէ. Խէրի գնէրնէ։

Cûccio, sm. petit chien. 2. fig. lourdaud, Cûccioło, m. շնիկ. կորիւն շան. 2. ապէնամիտ. գնօռնէզնէ. Խոկ. 2. գնօռ. Խոզնէ։

Cûcco, sm. œuf, m. 2. benjamin, m. Խոռ. 2. սերելի սրտիակ. սերելիկ քան զամէնայն որդիս. Խոռոզնէ. 2. գնօ՝ զոզնէզ Խն գնէզ Կնէզնօ։

Cucculma, sf. colère, rage, f. բարկաՀիճն. պատճառ Թիւրն. գնէռ։

Cuccuveggiare, vn. faire le dameret, coqueter. ցանկալ. սրմնէլ. գնօրնէնէ. ուլէն ալէնէ։

Cuciménto, sm. couture, f. կարան. գնէնէ։

Cucina, sf. cuisine, f. խոհանկոյ. 2. նկիալ կերակուրք. գնէնօ. Խոռնօզ. ուլէնէ. 2. գնէնէ Խաուլոյ։

Cucinâjo, sm. cuisinier, m. խոհանկեր. ալէզ։

Cucinâre, vn. faire la cuisine. խոհանկել. նկիալ կերակուրս. Խնօ գնէնէզնէ։

Cucinatóre, sm. cuisinier, m. խոհանկեր. ալէզ։

Cucinétta, sf. petite cuisine, f. փոքրիկ խոհանկոյ. գնօնէնօ ուլէնէ։

Cucinièra, sf. cuisinière, f. կին խոհանկեր. ալէզ գոռզ։

Cucinière, sm. cuisinier, m. խոհանկեր. ալէզ։

Cucino, sm. coussin, oreiller, m. բարձ. Խոռնէզ. Խնօ Խոռնէզնէզ։

Cucire, va. coudre. կարել. գնէռնէ. գնէնէզ գնէզ։

Cucito, sm. couture, f. կարան. գնէնէզ։

Cucitóre, sm. tailleur, m. գերձակ. Թերզնէ գնէնէզ գնէզ։

Cucitrice, sf. couturière, f. կին գերձակ. Թերզնէ գոռզ։

Cucitûra, sf. couture, f. կարան. գնէնէզ։

Cuculiâre, va. turlupiner. խաղ, Տպոյ ուսանեմ. Խոռնօզ. գնօռ գնէնէզնէզ։

Cuculiatûra, sf. niche, pièce, f. Տպոյ. կատակ. Խոռնօզ գնէնէզ. գնէզ։

Cucúlio, } sm. coucou, m. կկու. գոռնօռ.
Cucúlo, } գնօռնօ գոռնէզ։

Cucúrbita, sf. cucurbite, f. 2. citrouille, f. պեռի Թէ պէտս մեզիլոյ. 2. գդամՀ. գնօզնէնէ գոռզ. 2. գոռզնէ։

Cucúzza, sf. citrouille, courge, f. 2. fig. tête, f. գդամՀ. 2. գլուխ. գոռզնէ. 2. գռզ։

Cucúzzolo, sm. cime, f. գագաթն. Թէզնէ։

Cuffia, sf. coiffe, coiffure, f. bonnet, m. գդակ. Խոռնօզ. Թոզնէ. գնէլնէզնօզ։

Cuffiâccia, sf. vilaine coiffe, f. չոսի գդակ. գնօզնէ Խոռնօզ։

Cuffiâre, va. tordre et arater. ուռել եւ քաշել սանդց չափոյ. Խօլէնօնօզ Խնէզ գնէզ։

Cuffiétta, sf. tétière, f. փոքրիկ գդակ. գնօզնօ Թոզնէ։

Cuffiótto, sm. bonnet d'homme, m. գդակ արանց. Խոռնօզ։

Cugina, sf. cousine, f. գուսար Հօրեգբօր. 2. գուսար մօրաքուս. 3. գուսար Տօրաքուս. 4. գուսար գեաւոյ. անօռ գնէզ. 2. Թիչնէ գնէզ. 3. Հնէ գնէզ. 4. գոռզ օչլօռ։

Cugino, sm. cousin, m. Տօրեգբօրորդի. 2. մօրաքուորդի. 3. Տօրաքուորդի. 4. մօրեղբօրորդի. անօռ, Եմ օչլօռ. 2. Թիչնէ օչլօռ. Թիչնէնօզ. 3. Հնէ օչլօռ. 4. գոռզ օչլօռ։

Cul, *pr. duquel, de laquelle, auquel, à laquelle, lequel, laquelle.* տրգ. յորմէ. որմէ. ում. որ. զոր. ուստի ոյ. ուսոյ ոյ. ուս ոյ. ումմ ոյ.

Culaccino, *sm. le vin resté au fond d'un verre, m.* Ցագուած գինւոյ ի յատակ բաժակին. կաթանք ըմպելոյ ետեղ ետեղ։

Culátta, *sf. la partie de derrière, f. 2. culasse, f.* յետոյք. 2. յետին մաս (Հրացանի, պատերազմական անօթի). ափ. 2. ետի հետևանքներ. ինքնին տիկ։

Culattáre, *va. donner le casse-cul.* Հարկանել զինոյ զնաղ տեղին. տիկին տալ ետեղ առնելոյ։

Culattáta, *sf. casse-cul, m.* անկումն յետս կոյս. տիկ ետինքնին տալ։

Culeggiáre, *vn. marcher avec affectation.* ջերմել տիպ. փերեզմանել. տիպալ. Նազանօրէն. ազնուաբար երկոտին. ետևքարշ։

Culíseo, *sm. colisée, m.* չորրորդ սեանաձեւ տեղիք ի Հռոմ. Բոլոր շրջան ամֆի տիպ. Տալ ետեղ։

Cúlla, *sf. berceau, m.* օրրոց. օրորան. ետևէ։

Cullare, *va. bercer.* չորեւել զօրրոց. տիպէի առնել։

Culmine, *sm. sommet, m.* գլուխ. գագաթն. ծայր. ետե. ինքնին։

Cúlo, *sm. cul, m.* երասանան. ետագոյ տեղի. 2. յատակ տիպինոյ. երկրի ոչ ինչ. տիպ ոչ։

Culobiánco, *sm. cul-blanc, m.* թիռչուն ինչ. տիպ ետևի գոյն։

Cultivamento, *sm. culture, f.* Մշակութիւն. կրթիւն տիպոյ։

Cúlto, *sm. culte, m.* պաշտօն. երկրպագութիւն. երկոտիւն. ետևքարշ։

Cumulare, *va. accumuler.* կուտել. զիրաշել. չեզոքպատել. ետևէն. ետե կին։

Cumulatamente, *av. abondamment.* լեռայի առատապէս. զուռզագանդ. ոչ պակաս. ետևէն ետևէն։

Cumulativamente, *av. cumulativement.* առատելութեամբ. ետե. ինչնոյ իւնի։

Cumulativo, *a, a. cumulatif, ve.* չեզոքպատական. տիպապատ։

Cumulatóre, *sm. accumulateur, m.* կուտիչ. չեզոքպատող. ճար. ետե կոյս. ետևէնէ։

Cumulazióne, *sf. accumulation, f.* կուտելին. չեզոքպատութիւն. ետևէն. ետե կին։

Cúmulo, *sm. monceau, fatras, m.* չեզոք. զեզ. կոյս. ետևէն. տիպ։

Cúna, *sf. berceau, m.* օրրոց. օրորան. ետևէի։

Cúneo, *sm. coin, m.* անգ. կին։

Cuniculo, *sm. mine, f. 2. lapin, m.* ականի. 2. Տագար. ետևէ. 2. տան ետևէնաձեւ։

Cuóca, *sf. cuisinière, f.* կին խոհարար. ետևէ ետեւ։

Cuócere, *va. cuire. 5. tourmenter. հեփ. 2. Հասուցանել. 3. տրիլ. կիպալ. 4. Հալել. անցնել. 5. տանջել. չորրարել. ետևէնէ։ 2. ետևինքնիշխութիւն. ետևէնէ։ 3. ետեհան. ուշանալ. 4. տիրանալ. 5. ետևինքնին. ետևինիւն վերածել։

Cuocióre, *sm. cuisson, f. gue. խոհան. ուշալ։*

Cuocitúra, *sf. cuisson, f. հեփելն. ետևէնէ։*

Cuóco, *sm. cuisinier, m.* խոհարար. խոհարապար. խոհանոցի. ուշել։

Cuojáio, *sm. corroyeur, m.* խաղախորդ. տիպդոցաւ. (Տիպդոց)։

Cuójo, *sm. cuir, m.* կաշի. մորի. մաշկ. տիպի. կերմ. տիպինան. ետևէն. տիպօրեն. ետևինքնին։

Cuoprire, *va. couvrir.* ծածկել. ետևծածկ։

Cuóre, *sm. cœur, m. 2. pensée, f. 3. courage, m. 4. milieu, m. 5. cœur, m.* սիրտ. 2. խորհուրդ. միտք. 3. Հանդգնութիւն. քաջասպառնալիութիւն. յանդգնութիւն. 4. սիրտ. միջոց. միջանկեալ. 5. միտ ի բաց Նշանագրապարանիչ նշանակ. կերտիւն. ետևէն. տիպ. 2. բերել. ինքնին. 3. ետևարձակ. ետևարտ. 4. օրհն. օրհն կերտիւ. կետիւ. իւ. 5. ետևէ։

Nel — *dell'inverno, au fort de l'hiver.* ի կատարեալն ձմեռան. ետե կերտիւ. ետե օրհնութեան։

Di —, *cordialement.* սրտի ետևայ. ետևդիր. կերտիւ կեր. հետևի կերինալ կեր։

A mal —, *à regret, à contre-cœur.* յանկամն. անտեղ. ոչ ետևէ. կերինալ կեր։

Aver —, *avoir le courage, la force de.* Հանդգնանալ. ինչել. ետևինքնին։

Cascare, mancare il —, *se décourager.* պատրիկել. վհատել. կերտիւ ետևծածկ։

Costare il —, *coûter cher.* յինել. ծանրանդին. ետևէնէ ետե ետևի. ետե տիպ։

Crepare il —, *s'affliger.* չեղձանալ. ետևձկել. ոչնչանալ. կերտիւ ետե. ետեէնէ։

Dare il —, *se faire fort, avoir le courage. 2. donner son cœur, aimer tendrement. ինչել. Հանդգնանալ. 2. սիրել. յոյժ կողմանի կամ ոգին յինել. կերտիւ կին։ ետևինքնին կին։ 2. ետե ետևէն։*

Dire in —, *penser en soi-même.* խորհել ի մտի. ետևոյ ետևտին տիպէնտին։

Star nel —, *in sul* —, *s'intéresser fort, affectionner extrêmement qc.* կոյնի յանձին ունել. Տագալ. ետևբերել. Հոգածութիւն ետե։

Stringere il —, *tourmenter, serrer le cœur.* ասահարկանգել. ձեղքել. կերտիւնէի ետեէնէ. ետեինքնէ էնէ։

Toccare il —, *convaincre. 2. émouvoir.* Համոզեցուցանել. 2. յուզել. ետևոյշէնէ։ 2. ետեէնէինքնէ։

Cupézza, *sf. profondeur, f.* խորութիւն. տիպինին։

Cupidamente, *av. avidement.* յանկարծակի. փափաքանաւք. անհագաբար. ուշ իւնէ. ոչ ետեէնէ իւնէ ետեինքնէ։

Cupidigia, *sf. aridité immodérée, f.* անձրևութիւն. ետևէնէ։

Cupidità, *sf. ardeur, f.* ձգանք. փափաք. անձրևութիւն. Հարկանել. ուշալ ետե. ուշ։

Cúpido, *a, a. avide, désireux, se.* յանկարծակի. փափաքող. ուշաձիգ. ուշաբոլոր. ետեէնէ. ետեինքնէ։

Cupo, *a, a. profond, e. 2. caché, e.* խորխորին. 2. Տանիկամ. տիպին. ետեէնէ։ 2. ետեինքնին։

Colore —, *couleur foncée.* մեղին գոյն. ետևոյ ետեէնէ։

— *sm. profondeur, f.* խորութիւն. տիպինէի։

Cúpola, *sf.* dôme, m. *coupole*, f. գմբեթ · կամար · գեղադեղ · սեղան ։

Cúra, *sf.* soin, m. *sollicitude*, f. 2. *administration*, f. 3. *diligence*, f. 4. *curatelle*, f. 5. cure, f. հոգ · փոյթ · 2 · առաջադրութիւն · վարչութիւն · 3 · խնամք · մտադրութիւն · զգուշութիւն · 4 · խնամակալութիւն · հոգաբարձութիւն · զգօնակալութիւն · 5 · առաջադրութիւն · մտադրական · պատուոյ ժողովական · 6 · զուարճութեան բերմունքներ · ճոխութիւն · 7 · Նշանագրութեան · գծագրութիւն · 8 · Ճարտարութիւն · գործարանական · 9 · Ճոխութիւն · 10 · Ճարտարութիւն · գործարանական · 11 · Ճոխութիւն · 12 · Ճարտարութիւն · գործարանական · 13 · Ճոխութիւն · 14 · Ճարտարութիւն · գործարանական · 15 · Ճոխութիւն · 16 · Ճարտարութիւն · գործարանական · 17 · Ճոխութիւն · 18 · Ճարտարութիւն · գործարանական · 19 · Ճոխութիւն · 20 · Ճարտարութիւն · գործարանական · 21 · Ճոխութիւն · 22 · Ճարտարութիւն · գործարանական · 23 · Ճոխութիւն · 24 · Ճարտարութիւն · գործարանական · 25 · Ճոխութիւն · 26 · Ճարտարութիւն · գործարանական · 27 · Ճոխութիւն · 28 · Ճարտարութիւն · գործարանական · 29 · Ճոխութիւն · 30 · Ճարտարութիւն · գործարանական · 31 · Ճոխութիւն · 32 · Ճարտարութիւն · գործարանական · 33 · Ճոխութիւն · 34 · Ճարտարութիւն · գործարանական · 35 · Ճոխութիւն · 36 · Ճարտարութիւն · գործարանական · 37 · Ճոխութիւն · 38 · Ճարտարութիւն · գործարանական · 39 · Ճոխութիւն · 40 · Ճարտարութիւն · գործարանական · 41 · Ճոխութիւն · 42 · Ճարտարութիւն · գործարանական · 43 · Ճոխութիւն · 44 · Ճարտարութիւն · գործարանական · 45 · Ճոխութիւն · 46 · Ճարտարութիւն · գործարանական · 47 · Ճոխութիւն · 48 · Ճարտարութիւն · գործարանական · 49 · Ճոխութիւն · 50 · Ճարտարութիւն · գործարանական · 51 · Ճոխութիւն · 52 · Ճարտարութիւն · գործարանական · 53 · Ճոխութիւն · 54 · Ճարտարութիւն · գործարանական · 55 · Ճոխութիւն · 56 · Ճարտարութիւն · գործարանական · 57 · Ճոխութիւն · 58 · Ճարտարութիւն · գործարանական · 59 · Ճոխութիւն · 60 · Ճարտարութիւն · գործարանական · 61 · Ճոխութիւն · 62 · Ճարտարութիւն · գործարանական · 63 · Ճոխութիւն · 64 · Ճարտարութիւն · գործարանական · 65 · Ճոխութիւն · 66 · Ճարտարութիւն · գործարանական · 67 · Ճոխութիւն · 68 · Ճարտարութիւն · գործարանական · 69 · Ճոխութիւն · 70 · Ճարտարութիւն · գործարանական · 71 · Ճոխութիւն · 72 · Ճարտարութիւն · գործարանական · 73 · Ճոխութիւն · 74 · Ճարտարութիւն · գործարանական · 75 · Ճոխութիւն · 76 · Ճարտարութիւն · գործարանական · 77 · Ճոխութիւն · 78 · Ճարտարութիւն · գործարանական · 79 · Ճոխութիւն · 80 · Ճարտարութիւն · գործարանական · 81 · Ճոխութիւն · 82 · Ճարտարութիւն · գործարանական · 83 · Ճոխութիւն · 84 · Ճարտարութիւն · գործարանական · 85 · Ճոխութիւն · 86 · Ճարտարութիւն · գործարանական · 87 · Ճոխութիւն · 88 · Ճարտարութիւն · գործարանական · 89 · Ճոխութիւն · 90 · Ճարտարութիւն · գործարանական · 91 · Ճոխութիւն · 92 · Ճարտարութիւն · գործարանական · 93 · Ճոխութիւն · 94 · Ճարտարութիւն · գործարանական · 95 · Ճոխութիւն · 96 · Ճարտարութիւն · գործարանական · 97 · Ճոխութիւն · 98 · Ճարտարութիւն · գործարանական · 99 · Ճոխութիւն · 100 · Ճարտարութիւն · գործարանական · 101 · Ճոխութիւն · 102 · Ճարտարութիւն · գործարանական · 103 · Ճոխութիւն · 104 · Ճարտարութիւն · գործարանական · 105 · Ճոխութիւն · 106 · Ճարտարութիւն · գործարանական · 107 · Ճոխութիւն · 108 · Ճարտարութիւն · գործարանական · 109 · Ճոխութիւն · 110 · Ճարտարութիւն · գործարանական · 111 · Ճոխութիւն · 112 · Ճարտարութիւն · գործարանական · 113 · Ճոխութիւն · 114 · Ճարտարութիւն · գործարանական · 115 · Ճոխութիւն · 116 · Ճարտարութիւն · գործարանական · 117 · Ճոխութիւն · 118 · Ճարտարութիւն · գործարանական · 119 · Ճոխութիւն · 120 · Ճարտարութիւն · գործարանական · 121 · Ճոխութիւն · 122 · Ճարտարութիւն · գործարանական · 123 · Ճոխութիւն · 124 · Ճարտարութիւն · գործարանական · 125 · Ճոխութիւն · 126 · Ճարտարութիւն · գործարանական · 127 · Ճոխութիւն · 128 · Ճարտարութիւն · գործարանական · 129 · Ճոխութիւն · 130 · Ճարտարութիւն · գործարանական · 131 · Ճոխութիւն · 132 · Ճարտարութիւն · գործարանական · 133 · Ճոխութիւն · 134 · Ճարտարութիւն · գործարանական · 135 · Ճոխութիւն · 136 · Ճարտարութիւն · գործարանական · 137 · Ճոխութիւն · 138 · Ճարտարութիւն · գործարանական · 139 · Ճոխութիւն · 140 · Ճարտարութիւն · գործարանական · 141 · Ճոխութիւն · 142 · Ճարտարութիւն · գործարանական · 143 · Ճոխութիւն · 144 · Ճարտարութիւն · գործարանական · 145 · Ճոխութիւն · 146 · Ճարտարութիւն · գործարանական · 147 · Ճոխութիւն · 148 · Ճարտարութիւն · գործարանական · 149 · Ճոխութիւն · 150 · Ճարտարութիւն · գործարանական · 151 · Ճոխութիւն · 152 · Ճարտարութիւն · գործարանական · 153 · Ճոխութիւն · 154 · Ճարտարութիւն · գործարանական · 155 · Ճոխութիւն · 156 · Ճարտարութիւն · գործարանական · 157 · Ճոխութիւն · 158 · Ճարտարութիւն · գործարանական · 159 · Ճոխութիւն · 160 · Ճարտարութիւն · գործարանական · 161 · Ճոխութիւն · 162 · Ճարտարութիւն · գործարանական · 163 · Ճոխութիւն · 164 · Ճարտարութիւն · գործարանական · 165 · Ճոխութիւն · 166 · Ճարտարութիւն · գործարանական · 167 · Ճոխութիւն · 168 · Ճարտարութիւն · գործարանական · 169 · Ճոխութիւն · 170 · Ճարտարութիւն · գործարանական · 171 · Ճոխութիւն · 172 · Ճարտարութիւն · գործարանական · 173 · Ճոխութիւն · 174 · Ճարտարութիւն · գործարանական · 175 · Ճոխութիւն · 176 · Ճարտարութիւն · գործարանական · 177 · Ճոխութիւն · 178 · Ճարտարութիւն · գործարանական · 179 · Ճոխութիւն · 180 · Ճարտարութիւն · գործարանական · 181 · Ճոխութիւն · 182 · Ճարտարութիւն · գործարանական · 183 · Ճոխութիւն · 184 · Ճարտարութիւն · գործարանական · 185 · Ճոխութիւն · 186 · Ճարտարութիւն · գործարանական · 187 · Ճոխութիւն · 188 · Ճարտարութիւն · գործարանական · 189 · Ճոխութիւն · 190 · Ճարտարութիւն · գործարանական · 191 · Ճոխութիւն · 192 · Ճարտարութիւն · գործարանական · 193 · Ճոխութիւն · 194 · Ճարտարութիւն · գործարանական · 195 · Ճոխութիւն · 196 · Ճարտարութիւն · գործարանական · 197 · Ճոխութիւն · 198 · Ճարտարութիւն · գործարանական · 199 · Ճոխութիւն · 200 · Ճարտարութիւն · գործարանական · 201 · Ճոխութիւն · 202 · Ճարտարութիւն · գործարանական · 203 · Ճոխութիւն · 204 · Ճարտարութիւն · գործարանական · 205 · Ճոխութիւն · 206 · Ճարտարութիւն · գործարանական · 207 · Ճոխութիւն · 208 · Ճարտարութիւն · գործարանական · 209 · Ճոխութիւն · 210 · Ճարտարութիւն · գործարանական · 211 · Ճոխութիւն · 212 · Ճարտարութիւն · գործարանական · 213 · Ճոխութիւն · 214 · Ճարտարութիւն · գործարանական · 215 · Ճոխութիւն · 216 · Ճարտարութիւն · գործարանական · 217 · Ճոխութիւն · 218 · Ճարտարութիւն · գործարանական · 219 · Ճոխութիւն · 220 · Ճարտարութիւն · գործարանական · 221 · Ճոխութիւն · 222 · Ճարտարութիւն · գործարանական · 223 · Ճոխութիւն · 224 · Ճարտարութիւն · գործարանական · 225 · Ճոխութիւն · 226 · Ճարտարութիւն · գործարանական · 227 · Ճոխութիւն · 228 · Ճարտարութիւն · գործարանական · 229 · Ճոխութիւն · 230 · Ճարտարութիւն · գործարանական · 231 · Ճոխութիւն · 232 · Ճարտարութիւն · գործարանական · 233 · Ճոխութիւն · 234 · Ճարտարութիւն · գործարանական · 235 · Ճոխութիւն · 236 · Ճարտարութիւն · գործարանական · 237 · Ճոխութիւն · 238 · Ճարտարութիւն · գործարանական · 239 · Ճոխութիւն · 240 · Ճարտարութիւն · գործարանական · 241 · Ճոխութիւն · 242 · Ճարտարութիւն · գործարանական · 243 · Ճոխութիւն · 244 · Ճարտարութիւն · գործարանական · 245 · Ճոխութիւն · 246 · Ճարտարութիւն · գործարանական · 247 · Ճոխութիւն · 248 · Ճարտարութիւն · գործարանական · 249 · Ճոխութիւն · 250 · Ճարտարութիւն · գործարանական · 251 · Ճոխութիւն · 252 · Ճարտարութիւն · գործարանական · 253 · Ճոխութիւն · 254 · Ճարտարութիւն · գործարանական · 255 · Ճոխութիւն · 256 · Ճարտարութիւն · գործարանական · 257 · Ճոխութիւն · 258 · Ճարտարութիւն · գործարանական · 259 · Ճոխութիւն · 260 · Ճարտարութիւն · գործարանական · 261 · Ճոխութիւն · 262 · Ճարտարութիւն · գործարանական · 263 · Ճոխութիւն · 264 · Ճարտարութիւն · գործարանական · 265 · Ճոխութիւն · 266 · Ճարտարութիւն · գործարանական · 267 · Ճոխութիւն · 268 · Ճարտարութիւն · գործարանական · 269 · Ճոխութիւն · 270 · Ճարտարութիւն · գործարանական · 271 · Ճոխութիւն · 272 · Ճարտարութիւն · գործարանական · 273 · Ճոխութիւն · 274 · Ճարտարութիւն · գործարանական · 275 · Ճոխութիւն · 276 · Ճարտարութիւն · գործարանական · 277 · Ճոխութիւն · 278 · Ճարտարութիւն · գործարանական · 279 · Ճոխութիւն · 280 · Ճարտարութիւն · գործարանական · 281 · Ճոխութիւն · 282 · Ճարտարութիւն · գործարանական · 283 · Ճոխութիւն · 284 · Ճարտարութիւն · գործարանական · 285 · Ճոխութիւն · 286 · Ճարտարութիւն · գործարանական · 287 · Ճոխութիւն · 288 · Ճարտարութիւն · գործարանական · 289 · Ճոխութիւն · 290 · Ճարտարութիւն · գործարանական · 291 · Ճոխութիւն · 292 · Ճարտարութիւն · գործարանական · 293 · Ճոխութիւն · 294 · Ճարտարութիւն · գործարանական · 295 · Ճոխութիւն · 296 · Ճարտարութիւն · գործարանական · 297 · Ճոխութիւն · 298 · Ճարտարութիւն · գործարանական · 299 · Ճոխութիւն · 300 · Ճարտարութիւն · գործարանական · 301 · Ճոխութիւն · 302 · Ճարտարութիւն · գործարանական · 303 · Ճոխութիւն · 304 · Ճարտարութիւն · գործարանական · 305 · Ճոխութիւն · 306 · Ճարտարութիւն · գործարանական · 307 · Ճոխութիւն · 308 · Ճարտարութիւն · գործարանական · 309 · Ճոխութիւն · 310 · Ճարտարութիւն · գործարանական · 311 · Ճոխութիւն · 312 · Ճարտարութիւն · գործարանական · 313 · Ճոխութիւն · 314 · Ճարտարութիւն · գործարանական · 315 · Ճոխութիւն · 316 · Ճարտարութիւն · գործարանական · 317 · Ճոխութիւն · 318 · Ճարտարութիւն · գործարանական · 319 · Ճոխութիւն · 320 · Ճարտարութիւն · գործարանական · 321 · Ճոխութիւն · 322 · Ճարտարութիւն · գործարանական · 323 · Ճոխութիւն · 324 · Ճարտարութիւն · գործարանական · 325 · Ճոխութիւն · 326 · Ճարտարութիւն · գործարանական · 327 · Ճոխութիւն · 328 · Ճարտարութիւն · գործարանական · 329 · Ճոխութիւն · 330 · Ճարտարութիւն · գործարանական · 331 · Ճոխութիւն · 332 · Ճարտարութիւն · գործարանական · 333 · Ճոխութիւն · 334 · Ճարտարութիւն · գործարանական · 335 · Ճոխութիւն · 336 · Ճարտարութիւն · գործարանական · 337 · Ճոխութիւն · 338 · Ճարտարութիւն · գործարանական · 339 · Ճոխութիւն · 340 · Ճարտարութիւն · գործարանական · 341 · Ճոխութիւն · 342 · Ճարտարութիւն · գործարանական · 343 · Ճոխութիւն · 344 · Ճարտարութիւն · գործարանական · 345 · Ճոխութիւն · 346 · Ճարտարութիւն · գործարանական · 347 · Ճոխութիւն · 348 · Ճարտարութիւն · գործարանական · 349 · Ճոխութիւն · 350 · Ճարտարութիւն · գործարանական · 351 · Ճոխութիւն · 352 · Ճարտարութիւն · գործարանական · 353 · Ճոխութիւն · 354 · Ճարտարութիւն · գործարանական · 355 · Ճոխութիւն · 356 · Ճարտարութիւն · գործարանական · 357 · Ճոխութիւն · 358 · Ճարտարութիւն · գործարանական · 359 · Ճոխութիւն · 360 · Ճարտարութիւն · գործարանական · 361 · Ճոխութիւն · 362 · Ճարտարութիւն · գործարանական · 363 · Ճոխութիւն · 364 · Ճարտարութիւն · գործարանական · 365 · Ճոխութիւն · 366 · Ճարտարութիւն · գործարանական · 367 · Ճոխութիւն · 368 · Ճարտարութիւն · գործարանական · 369 · Ճոխութիւն · 370 · Ճարտարութիւն · գործարանական · 371 · Ճոխութիւն · 372 · Ճարտարութիւն · գործարանական · 373 · Ճոխութիւն · 374 · Ճարտարութիւն · գործարանական · 375 · Ճոխութիւն · 376 · Ճարտարութիւն · գործարանական · 377 · Ճոխութիւն · 378 · Ճարտարութիւն · գործարանական · 379 · Ճոխութիւն · 380 · Ճարտարութիւն · գործարանական · 381 · Ճոխութիւն · 382 · Ճարտարութիւն · գործարանական · 383 · Ճոխութիւն · 384 · Ճարտարութիւն · գործարանական · 385 · Ճոխութիւն · 386 · Ճարտարութիւն · գործարանական · 387 · Ճոխութիւն · 388 · Ճարտարութիւն · գործարանական · 389 · Ճոխութիւն · 390 · Ճարտարութիւն · գործարանական · 391 · Ճոխութիւն · 392 · Ճարտարութիւն · գործարանական · 393 · Ճոխութիւն · 394 · Ճարտարութիւն · գործարանական · 395 · Ճոխութիւն · 396 · Ճարտարութիւն · գործարանական · 397 · Ճոխութիւն · 398 · Ճարտարութիւն · գործարանական · 399 · Ճոխութիւն · 400 · Ճարտարութիւն · գործարանական · 401 · Ճոխութիւն · 402 · Ճարտարութիւն · գործարանական · 403 · Ճոխութիւն · 404 · Ճարտարութիւն · գործարանական · 405 · Ճոխութիւն · 406 · Ճարտարութիւն · գործարանական · 407 · Ճոխութիւն · 408 · Ճարտարութիւն · գործարանական · 409 · Ճոխութիւն · 410 · Ճարտարութիւն · գործարանական · 411 · Ճոխութիւն · 412 · Ճարտարութիւն · գործարանական · 413 · Ճոխութիւն · 414 · Ճարտարութիւն · գործարանական · 415 · Ճոխութիւն · 416 · Ճարտարութիւն · գործարանական · 417 · Ճոխութիւն · 418 · Ճարտարութիւն · գործարանական · 419 · Ճոխութիւն · 420 · Ճարտարութիւն · գործարանական · 421 · Ճոխութիւն · 422 · Ճարտարութիւն · գործարանական · 423 · Ճոխութիւն · 424 · Ճարտարութիւն · գործարանական · 425 · Ճոխութիւն · 426 · Ճարտարութիւն · գործարանական · 427 · Ճոխութիւն · 428 · Ճարտարութիւն · գործարանական · 429 · Ճոխութիւն · 430 · Ճարտարութիւն · գործարանական · 431 · Ճոխութիւն · 432 · Ճարտարութիւն · գործարանական · 433 · Ճոխութիւն · 434 · Ճարտարութիւն · գործարանական · 435 · Ճոխութիւն · 436 · Ճարտարութիւն · գործարանական · 437 · Ճոխութիւն · 438 · Ճարտարութիւն · գործարանական · 439 · Ճոխութիւն · 440 · Ճարտարութիւն · գործարանական · 441 · Ճոխութիւն · 442 · Ճարտարութիւն · գործարանական · 443 · Ճոխութիւն · 444 · Ճարտարութիւն · գործարանական · 445 · Ճոխութիւն · 446 · Ճարտարութիւն · գործարանական · 447 · Ճոխութիւն · 448 · Ճարտարութիւն · գործարանական · 449 · Ճոխութիւն · 450 · Ճարտարութիւն · գործարանական · 451 · Ճոխութիւն · 452 · Ճարտարութիւն · գործարանական · 453 · Ճոխութիւն · 454 · Ճարտարութիւն · գործարանական · 455 · Ճոխութիւն · 456 · Ճարտարութիւն · գործարանական · 457 · Ճոխութիւն · 458 · Ճարտարութիւն · գործարանական · 459 · Ճոխութիւն · 460 · Ճարտարութիւն · գործարանական · 461 · Ճոխութիւն · 462 · Ճարտարութիւն · գործարանական · 463 · Ճոխութիւն · 464 · Ճարտարութիւն · գործարանական · 465 · Ճոխութիւն · 466 · Ճարտարութիւն · գործարանական · 467 · Ճոխութիւն · 468 · Ճարտարութիւն · գործարանական · 469 · Ճոխութիւն · 470 · Ճարտարութիւն · գործարանական · 471 · Ճոխութիւն · 472 · Ճարտարութիւն · գործարանական · 473 · Ճոխութիւն · 474 · Ճարտարութիւն · գործարանական · 475 · Ճոխութիւն · 476 · Ճարտարութիւն · գործարանական · 477 · Ճոխութիւն · 478 · Ճարտարութիւն · գործարանական · 479 · Ճոխութիւն · 480 · Ճարտարութիւն · գործարանական · 481 · Ճոխութիւն · 482 · Ճարտարութիւն · գործարանական · 483 · Ճոխութիւն · 484 · Ճարտարութիւն · գործարանական · 485 · Ճոխութիւն · 486 · Ճարտարութիւն · գործարանական · 487 · Ճոխութիւն · 488 · Ճարտարութիւն · գործարանական · 489 · Ճոխութիւն · 490 · Ճարտարութիւն · գործարանական · 491 · Ճոխութիւն · 492 · Ճարտարութիւն · գործարանական · 493 · Ճոխութիւն · 494 · Ճարտարութիւն · գործարանական · 495 · Ճոխութիւն · 496 · Ճարտարութիւն · գործարանական · 497 · Ճոխութիւն · 498 · Ճարտարութիւն · գործարանական · 499 · Ճոխութիւն · 500 · Ճարտարութիւն · գործարանական · 501 · Ճոխութիւն · 502 · Ճարտարութիւն · գործարանական · 503 · Ճոխութիւն · 504 · Ճարտարութիւն · գործարանական · 505 · Ճոխութիւն · 506 · Ճարտարութիւն · գործարանական · 507 · Ճոխութիւն · 508 · Ճարտարութիւն · գործարանական · 509 · Ճոխութիւն · 510 · Ճարտարութիւն · գործարանական · 511 · Ճոխութիւն · 512 · Ճարտարութիւն · գործարանական · 513 · Ճոխութիւն · 514 · Ճարտարութիւն · գործարանական · 515 · Ճոխութիւն · 516 · Ճարտարութիւն · գործարանական · 517 · Ճոխութիւն · 518 · Ճարտարութիւն · գործարանական · 519 · Ճոխութիւն · 520 · Ճարտարութիւն · գործարանական · 521 · Ճոխութիւն · 522 · Ճարտարութիւն · գործարանական · 523 · Ճոխութիւն · 524 · Ճարտարութիւն · գործարանական · 525 · Ճոխութիւն · 526 · Ճարտարութիւն · գործարանական · 527 · Ճոխութիւն · 528 · Ճարտարութիւն · գործարանական · 529 · Ճոխութիւն · 530 · Ճարտարութիւն · գործարանական · 531 · Ճոխութիւն · 532 · Ճարտարութիւն · գործարանական · 533 · Ճոխութիւն · 534 · Ճարտարութիւն · գործարանական · 535 · Ճոխութիւն · 536 · Ճարտարութիւն · գործարանական · 537 · Ճոխութիւն · 538 · Ճարտարութիւն · գործարանական · 539 · Ճոխութիւն · 540 · Ճարտարութիւն · գործարանական · 541 · Ճոխութիւն · 542 · Ճարտարութիւն · գործարանական · 543 · Ճոխութիւն · 544 · Ճարտարութիւն · գործարանական · 545 · Ճոխութիւն · 546 · Ճարտարութիւն · գործարանական · 547 · Ճոխութիւն · 548 · Ճարտարութիւն · գործարանական · 549 · Ճոխութիւն · 550 · Ճարտարութիւն · գործարանական · 551 · Ճոխութիւն · 552 · Ճարտարութիւն · գործարանական · 553 · Ճոխութիւն · 554 · Ճարտարութիւն · գործարանական · 555 · Ճոխութիւն · 556 · Ճարտարութիւն · գործարանական · 557 · Ճոխութիւն · 558 · Ճարտարութիւն · գործարանական · 559 · Ճոխութիւն · 560 · Ճարտարութիւն · գործարանական · 561 · Ճոխութիւն · 562 · Ճարտարութիւն · գործարանական · 563 · Ճոխութիւն · 564 · Ճարտարութիւն · գործարանական · 565 · Ճոխութիւն · 566 · Ճարտարութիւն · գործարանական · 567 · Ճոխութիւն · 568 · Ճարտարութիւն · գործարանական · 569 · Ճոխութիւն · 570 · Ճարտարութիւն · գործարանական · 571 · Ճոխութիւն · 572 · Ճարտարութիւն · գործարանական · 573 · Ճոխութիւն · 574 · Ճարտարութիւն · գործարանական · 575 · Ճոխութիւն · 576 · Ճարտարութիւն · գործարանական · 577 · Ճոխութիւն · 578 · Ճարտարութիւն · գործարանական · 579 · Ճոխութիւն · 580 · Ճարտարութիւն · գործարանական · 581 · Ճոխութիւն · 582 · Ճարտարութիւն · գործարանական · 583 · Ճոխութիւն · 584 · Ճարտարութիւն · գործարանական · 585 · Ճոխութիւն · 586 · Ճարտարութիւն · գործարանական · 587 · Ճոխութիւն · 588 · Ճարտարութիւն · գործարանական · 589 · Ճոխութիւն · 590 · Ճարտարութիւն · գործարանական · 591 · Ճոխութիւն · 592 · Ճարտարութիւն · գործարանական · 593 · Ճոխութիւն · 594 · Ճարտարութիւն · գործարանական · 595 · Ճոխութիւն · 596 · Ճարտարութիւն · գործարանական · 597 · Ճոխութիւն · 598 · Ճարտարութիւն · գործարանական · 599 · Ճոխութիւն · 600 · Ճարտարութիւն · գործարանական · 601 · Ճոխութիւն · 602 · Ճարտարութիւն · գործարանական · 603 · Ճոխութիւն · 604 · Ճարտարութիւն · գործարանական · 605 · Ճոխութիւն · 606 · Ճարտարութիւն · գործարանական · 607 · Ճոխութիւն · 608 · Ճարտարութիւն · գործարանական · 609 · Ճոխութիւն · 610 · Ճարտարութիւն · գործարանական · 611 · Ճոխութիւն · 612 · Ճարտարութիւն · գործարանական · 613 · Ճոխութիւն · 614 · Ճարտարութիւն · գործարանական · 615 · Ճոխութիւն · 616 · Ճարտարութիւն · գործարանական · 617 · Ճոխութիւն · 618 · Ճարտարութիւն · գործարանական · 619 · Ճոխութիւն · 620 · Ճարտարութիւն · գործարանական · 621 · Ճոխութիւն · 622 · Ճարտարութիւն · գործարանական · 623 · Ճոխութիւն · 624 · Ճարտարութիւն · գործարանական · 625 · Ճոխութիւն · 626 · Ճարտարութիւն · գործարանական · 627 · Ճոխութիւն · 628 · Ճարտարութիւն · գործարանական · 629 · Ճոխութիւն · 630 · Ճարտարութիւն · գործարանական · 631 · Ճոխութիւն · 632 · Ճարտարութիւն · գործարանական · 633 · Ճոխութիւն · 634 · Ճարտարութիւն · գործարանական · 635 · Ճոխութիւն · 636 · Ճարտարութիւն · գործարանական · 637 · Ճոխութիւն · 638 · Ճարտարութիւն · գործարանական · 639 · Ճոխութիւն · 640 · Ճարտարութիւն · գործարանական · 641 · Ճոխութիւն · 642 · Ճարտարութիւն · գործարանական · 643 · Ճոխութիւն · 644 · Ճարտարութիւն · գործարանական · 645 · Ճոխութիւն · 646 · Ճարտարութիւն · գործարանական · 647 · Ճոխութիւն · 648 · Ճարտարութիւն · գործարանական · 649 · Ճոխութիւն · 650 · Ճարտարութիւն · գործարանական · 651 · Ճոխութիւն · 652 · Ճարտարութիւն · գործարանական · 653 · Ճոխութիւն · 654 · Ճարտարութիւն · գործարանական · 655 · Ճոխութիւն · 656 · Ճարտարութիւն · գործարանական · 657 · Ճոխութիւն · 658 · Ճարտարութիւն · գործարանական · 659 · Ճոխութիւն · 660 · Ճարտարութիւն · գործարանական · 661 · Ճոխութիւն · 662 · Ճարտարութիւն · գործարանական · 663 · Ճոխութիւն · 664 · Ճարտարութիւն · գործարանական · 665 · Ճոխութիւն · 666 · Ճարտարութիւն · գործարանական · 667 · Ճոխութիւն · 668 · Ճարտարութիւն · գործարանական · 669 · Ճոխութիւն · 670 · Ճարտարութիւն · գործարանական · 671 · Ճոխութիւն · 672 · Ճարտարութիւն · գործարանական · 673 · Ճոխութիւն · 674 · Ճարտարութիւն · գործարանական · 675 · Ճոխութիւն · 676 · Ճարտարութիւն · գործարանական · 677 · Ճոխութիւն · 678 · Ճարտարութիւն · գործարանական · 679 · Ճոխութիւն · 680 · Ճարտարութիւն · գործարանական · 681 · Ճոխութիւն · 682 · Ճարտարութիւն · գործարանական · 683 · Ճոխութիւն · 684 · Ճարտարութիւն · գործարանական · 685 · Ճոխութիւն · 686 · Ճարտարութիւն · գործարանական · 687 · Ճոխութիւն · 688 · Ճարտարութիւն · գործարանական · 689 · Ճոխութիւն · 690 · Ճարտարութիւն · գործարանական · 691 · Ճոխութիւն · 692 · Ճարտարութիւն · գործարանական · 693 · Ճոխութիւն · 694 · Ճարտարութիւն · գործարանական · 695 · Ճոխութիւն · 696 · Ճարտարութիւն · գործարանական · 697 · Ճոխութիւն · 698 · Ճարտարութիւն · գործարանական · 699 · Ճոխութիւն · 700 · Ճարտարութիւն · գործարանական · 701 · Ճոխութիւն · 702 · Ճարտարութիւն · գործարանական · 703 · Ճոխութիւն · 704 · Ճարտարութիւն · գործարանական · 705 · Ճոխութիւն · 706 · Ճարտարութիւն · գործարանական · 707 · Ճոխութիւն · 708 · Ճարտարութիւն · գործարանական · 709 · Ճոխութիւն · 710 · Ճարտարութիւն · գործարանական · 711 · Ճոխութիւն · 712 · Ճարտարութիւն · գործարանական · 713 · Ճոխութիւն · 714 · Ճարտարութիւն · գործարանական · 715 · Ճոխութիւն · 716 · Ճարտարութիւն · գործարանական · 717 · Ճոխութիւն · 718 · Ճարտարութիւն · գործարանական · 719 · Ճոխութիւն · 720 · Ճարտարութիւն · գործարանական · 721 · Ճոխութիւն · 722 · Ճարտարութիւն · գործարանական · 723 · Ճոխութիւն · 724 · Ճարտարութիւն · գործարանական · 725 · Ճոխութիւն · 726 · Ճարտարութիւն · գործարանական · 727 · Ճոխութիւն · 728 · Ճարտարութիւն · գործարանական · 729 · Ճոխութիւն · 730 · Ճարտարութիւն · գործարանական · 731 · Ճոխութիւն · 732 · Ճարտարութիւն · գործարանական · 733 · Ճոխութիւն · 734 · Ճարտարութիւն · գործարանական · 735 · Ճոխութիւն · 736 · Ճարտարութիւն · գործարանական · 737 · Ճոխութիւն · 738 · Ճարտարութիւն · գործարանական · 739 · Ճոխութիւն · 740 · Ճարտարութիւն · գործարանական · 741 · Ճոխութիւն · 742 · Ճարտարութիւն · գործարանական · 743 · Ճոխութիւն · 744 · Ճարտարութիւն · գործարանական · 745 · Ճոխութիւն · 746 · Ճարտարութիւն · գործարանական · 747 · Ճոխութիւն · 748 · Ճարտարութիւն · գործարանական · 749 · Ճոխութիւն · 750 · Ճարտարութիւն · գործարանական · 751 · Ճոխութիւն · 752 · Ճարտարութիւն · գործարանական · 753 · Ճոխութիւն · 754 · Ճարտարութիւն · գործարանական · 755 · Ճոխութիւն · 756 · Ճարտարութիւն · գործարանական · 757 · Ճոխութիւն · 758 · Ճարտարութիւն · գործարանական · 759 · Ճոխութիւն · 760 · Ճարտարութիւն · գործարանական · 761 · Ճոխութիւն · 762 · Ճարտարութիւն · գործարանական · 763 · Ճոխութիւն · 764 · Ճարտարութիւն · գործարանական · 765 · Ճոխութիւն · 766 · Ճարտարութիւն · գործարանական · 767 · Ճոխութիւն · 768 · Ճարտարութիւն · գործարանական · 769 · Ճոխութիւն · 770 · Ճարտարութիւն · գործարանական · 771 · Ճոխութիւն · 772 · Ճարտարութիւն · գործարանական · 773 · Ճոխութիւն · 774 · Ճարտարութիւն · գործարանական · 775 · Ճոխութիւն · 776 · Ճարտարութիւն · գործարանական · 777 · Ճոխութիւն · 778 · Ճարտարութիւն · գործարանական · 779 · Ճոխութիւն · 780 · Ճարտարութիւն · գործարանական · 781 · Ճոխութիւն · 782 · Ճարտարութիւն · գործարանական · 783 · Ճոխութիւն · 784 · Ճարտարութիւն · գործարանական · 785 · Ճոխութիւն · 786 · Ճարտարութիւն · գործարանական · 787 · Ճոխութիւն · 788 · Ճարտարութիւն · գործարանական · 789 · Ճոխութիւն · 790 · Ճարտարութիւն · գործարանական · 791 · Ճոխութիւն · 792 · Ճարտարութիւն · գործարանական · 793 · Ճոխութիւն · 794 · Ճարտարութիւն · գործարանական · 795 · Ճոխութիւն · 796 · Ճարտարութիւն · գործարանական · 797 · Ճոխութիւն · 798 · Ճարտարութիւն · գործարանական · 799 · Ճոխութիւն · 800 · Ճարտարութիւն · գործարանական · 801 · Ճոխութիւն · 802 · Ճարտարութիւն · գործարանական · 803 · Ճոխութիւն · 804 · Ճարտարութիւն · գործարանական · 805 · Ճոխութիւն · 806 · Ճարտարութիւն · գործարանական · 807 · Ճոխութիւն · 808 · Ճարտարութիւն · գործարանական · 809 · Ճոխութիւն · 810 · Ճարտարութիւն · գործարանական · 811 · Ճոխութիւն · 812 · Ճարտարութիւն · գործարանական · 813 · Ճոխութիւն · 814 · Ճարտարութիւն · գործարանական · 815 · Ճոխութիւն · 816 · Ճարտարութիւն · գործարանական · 817 · Ճոխութիւն · 818 · Ճարտարութիւն · գործարանական · 819 · Ճոխութիւն · 820 · Ճարտարութիւն · գործարանական · 821 · Ճոխութիւն · 822 · Ճարտարութիւն · գործարանական · 823 · Ճոխութիւն · 824 · Ճարտարութիւն · գործարանական · 825 · Ճոխութիւն · 826 · Ճարտարութիւն · գործարանական · 827 · Ճոխութիւն · 828 · Ճարտարութիւն · գործարանական · 829 · Ճոխութիւն · 830 · Ճարտարութիւն · գործարանական · 831 · Ճոխութիւն · 832 · Ճարտարութիւն · գործարանական · 833 · Ճոխութիւն · 834 · Ճարտարութիւն · գործարանական · 835 · Ճոխութիւն · 836 · Ճարտարութիւն · գործարանական · 837 · Ճոխութիւն · 838 · Ճարտարութիւն · գործարանական · 839 · Ճոխութիւն · 840 · Ճարտարութիւն · գործարանական · 841 · Ճոխութիւն · 842 · Ճարտարութիւն · գործարանական · 843 · Ճոխութիւն · 844 · Ճարտարութիւն · գործարանական · 845 · Ճոխութիւն · 846 · Ճարտարութիւն · գործարանական · 847 · Ճոխութիւն · 848 · Ճարտարութիւն · գործարանական · 849 · Ճոխութիւն · 850 · Ճարտարութիւն · գործարանական · 851 · Ճոխութիւն · 852 · Ճարտարութիւն · գործարանական · 853 · Ճոխութիւն · 854 · Ճարտարութիւն · գործարանական · 855 · Ճոխութիւն · 856 · Ճարտարութիւն · գործարանական · 857 · Ճոխութիւն · 858 · Ճարտարութիւն · գործարանական · 859 · Ճոխութիւն · 860 · Ճարտարութիւն · գործարանական · 861 · Ճոխութիւն · 862 · Ճարտարութիւն · գործարանական · 863 · Ճոխութիւն · 864 · Ճարտարութիւն · գործարանական · 865 · Ճոխութիւն · 866 · Ճարտարութիւն · գործարանական · 867 · Ճոխութիւն · 868 · Ճարտարութիւն · գործարանական · 869 · Ճոխութիւն · 870 · Ճարտարութիւն · գործարանական · 871 · Ճոխութիւն · 872 · Ճարտարութիւն · գործարանական · 873 · Ճոխութիւն · 874 · Ճարտարութիւն · գործարանական · 875 · Ճոխութիւն · 876 · Ճարտարութիւն · գործարանական · 877 · Ճոխութիւն · 878 · Ճարտարութիւն · գործարանական · 879 · Ճոխութիւն · 880 · Ճարտարութիւն · գործարանական · 881 · Ճոխութիւն · 882 · Ճարտարութիւն · գործարանական · 883 · Ճոխութիւն · 884 · Ճարտարութիւն · գործարանական · 885 · Ճոխութիւն · 886 · Ճարտարութիւն · գործարանական · 887 · Ճոխութիւն · 888 · Ճարտարութիւն · գործարանական · 889 · Ճոխութիւն · 890 · Ճարտարութիւն · գործարանական · 891 · Ճոխութիւն · 892 · Ճարտարութիւն · գործարանական · 893 · Ճոխութիւն · 894 · Ճարտարութիւն · գործարանական · 895 · Ճոխութիւն · 896 · Ճարտարութիւն · գործարանական · 897 · Ճոխութիւն · 898 · Ճարտարութիւն · գործարանական · 899 · Ճոխութիւն · 900 · Ճարտարութիւն · գործարանական · 901 · Ճոխութիւն · 902 · Ճարտարութիւն

Cuticágna, *sf. chignon du cou*, m. ծաձոպակ· ետնեն·

Cuticola, *sf. pellicule*, f. մորճ նոսրբ· ֆա-գանիճ· մեբմենբ· ղբբ·

Cutrétta,) *sf. bergeronnette*, f. ֆեգդան

Cutrettóla,) ֆեդ,·գոդդոզպագի·ֆաագաքանիճի ֆոռբսոճ տաշե· ֆոռբսոճ տալբսոճ·

Cuvidigia, *sf. avidité*, f. ակնդակբ· հոռբեճ·

Cuvidóso, *a. a.* *avide.* ցանկացող· տբ-գռմճաճ·

Czar, *sm. czar*, m. կայսբ Ռուսաց· Պօ-ֆոճ ԼՈՐԻՆԼՈՐ·

Czarina, *sf. czarine*, f. գշնոյ Ռուսաց· Պօ-ֆոճ ԼՈՐԻՆԼՈՐ·

D.

D, *sm.* quarta lettera dell' alfabeto, e la terza delle consonanti.

— Numero romano, cinquecento, *cinq cents.* Ը· Հինգհարիւր· ղեւ ենդ·

Da, *prep. de.* 2. *depuis.* 3. *environ.* ֆ· յ· 2· ... Հետ· 3· իրրեւ· Հանդպե-... տան· ... տեղ· 2· պբբե· 3· ֆոռբսոճ·

Carta — scrivere, *papier à écrire.* քար-տեզ ան ֆ գբել· ենդբ տեսլբսոճ·

— padre, *en père.* իրրեւ Հայր· Հայրաբար·

ետեբբ կենդ· ետեբբանեն·

— cinque anni, *environ cinq ans.* ամե ֆ-րբեճ· Հինգ· ղեւ էԼ ֆոռբ· ղեւ· ՊԵՆԻ Ճէֆոռբ·

— mattina, *dès le matin.* յառաւոտէ· ֆա-տագոհան·

L'ho veduto passare — casa vostra, *je l'ai vu passer devant votre maison.* տեսի զնա զի անցանէր առաջի տան քո· եՀԵՒՆԻ ՀՈՒՆԵՒԻ ԼԵՒՆԻՒ ԼԵՈՐԻՆ·

— Perugia, *natif de Pérouse.* պերուսիացի· ղեբբսոճ,ոբ·

Dabbenàggine, *sf. bonhomie*, f. բաբեԼեճեն· ազգութիւն· պարզմտութիւն· Եղկէբ· տա-ԼԵՒՆԻ· տաճաբբսոճ,ոբ·

Dabbène, *a. bon, ne, honnête*, m. բաբի· բաբկբաղող· առաքինի· Եղկ· ըշԼՆԻ·

Dabbudà, *sm. psalterion*, m. սաղմոսարան· տանիճոբ·

Dacchè, *c. depuis que. 2. puisque.* յորմէ Հետէ· 2· գի· քանզի· ոճոբ· 2· ՊՆՈՒ-ԼՆԻՒ·

Daddovéro, *av. sérieusement.* Հշմարիտ· Հատատեաս· ատյդ· ԼբԼԵՒՐԻՒՆ· տաՀԿ· ԼՊՐԻՒՆԻՒ·

Dadiciuólo, *sm. petit dé*, m. փոբբիկ քուեակ· տաՀԵ ղբ·

Dádo, *sm. dé à jouer*, m. 2. *piédestal*, m. տաագիբաՀԱՐ· պգի· քուեակ· 2· պա-տուանդան· ղբ· 2· ֆյտ ԼԵՐԻ· ֆպՐԻՒՆԻ·

Il — è tratto, *le dé en est jeté.* Վճաբեալ է քանն· ելբաս ելՆԻՒ· Վռաբ,ան ՊԻՒՆ·

Tirare un gran —, *échapper d'un grand danger.* քանՀաբբին ԼԻ· ատյճառակ գեբ-ծանիլ· պԼՆԻՒ ոբ ՊԵԿՐԵԼԻՒՆ ֆոռբ-ԼՈՒՆԻ·

Dàga, *sf. dague*, f. գաշեակ· Խանչբ·

Dàina, *sf. daine*, f. էգ պյճաաճ· ֆէչբան· տԼԵՒՆԻ·

Dàino, *sm. daim*, m. պյճաաճ· ֆէչբան·

Dallàto, *prep. à côté, près.* Հաւդ· ՄԲԺ· Խ-ՆՀԱՒ· Խ ԱՀԵՒ·

Dàlle dàlle, *av continuellement, sans cesse.* անդադար· միշտ· ֆոռբՄՈՂ· ղեբ-տեՒԼՆԻ·

Dáma, *sf. dame*, f. տիկին· պատուական· 2· խաղ պյճաակի· 3· քարէից յատկացեալ խագատ· 4· քար պատ· 5· օրերգ· պատ-կեր ԼԻՐ քարտախի խագատ· * պյՆԻՒ· ֆոռբն· Խ-ՈՒՆԱՒ· Հոնբ· 2· ֆոռ· 3· ֆոռ ԼԱԼԸ· 4· ֆոռ· 5· էԸԸ·

Andar a —, *aller à dame.* խաղալ զնաղ պյճաակի· ֆոռ ՀյՆԱՒԼ·

Damàre, *va. damer.* պյճաս պՀՆԻԼ զի Ի քարանդ· ապԼ քար Ի վերայ դնել· ֆոռ ԼԷՒՈՐՈՒՆ· ֆոռ ԼՒՆԻ·

Damascáre, *va. damasser.* կերպաս գա-մասկեայիս գործել· ՊՀՐԱՆԻՒ ՊԵՒԼ ԼԱԼԻՒՆ·

Damascáto, *a, a. damassé*, e. Նմանեալ Ի բրբս գերբպաս գամասկեայիս· ՊՀՐԱՆԻՒ ՊԵՒ-ԼԻ ԼԻՒՆ ԼԱԼԻՒՆ·

Damascatúra, *sf. damasquinure*, f. գործած երկաթի ասկիսացս կամ արծաթեայս պա-տուան· ՊՐԱՆ, ԼԻՒՆ· ֆոռԼԸ ՊԵՒԻ ԽՈ-ՒԹ ՊՀՐԱՆԻՒ ԼԻ·

Damaschinare, *va. damasquiner.* պատել ա-կասվ, արծաթով զերկաի· բռնադատել· տոռաՀ ՀՒՆԻ· ՊՐԱՆ ԼԱՒՈՒ ՒՆԻՒ ՊԵՒ· ՊՀՐԱՆԻՒ ֆՒԼՆԻՒ·

Dameggiáre, *va. faire sa cour aux dames.* չուր դնել սիրանց· ֆանալ ընդ մու տնա-ՆԵԼ· չաՀել ընդ կանայս· ԼԱՒ ՀՒՆԻ· ԽՈՐՆԱՒԻՒ·

Damerino, *sm. dameret*, m. իգասէր· ՊՀ-ֆոռբ· ՈՒԼԻ·

Damigélla, *sf. demoiselle, fille à marier*, f. 2. *demoiselle, fille d'honneur*, f. օրիորդ· մանկամարդ· 2· օրիորդ պատանի· ԽԼ-ՒՒՒ ֆԸԼ· ղբՒԼԸ· 2· ՏՒՆԸ· ֆոռբոռ·

Damigéllo, *sm. jeune homme*, m. պատանի· մանուկ· ՏԻՒԼՆ· ՏՒԼՆ·

Damigiána, *sf. dame-jeanne*, f. Հաղագակ· ֆոռՏՈՆ·

Dámma, *sf. daim*, m. պյճաաճ· ֆէչբան·

Dammàggio, *sm. dommage*, m. Վնաս· ԽԼ-ոբբ· ղբՈՐ·

Dammásco, *sm. damas*, m. դամասկացի կեր-պաս· ԽԽՈՒ· ՊՀՐԱՆԻՒ ոՒԼԻ·

Dámo, *sm. galant*, m. իգասէր· պբճող· ՊՀ-ֆոռբ· ՈՒԼԸ·

Damúzza, *sf. femme de rien*, f. կին պնարգ· ՈՒԼԻՒ ֆոռԸ·

Danajáccio, *sm. mauvaise monnaie*, f. գա-Հկան չոսի· ֆեՆ ոՒԼ·

Danájo, *sm. argent*, m. 2. *denier*, m. ար-ծաթ· * ասակ· 2· կէս գրամ· ֆոռ· 2· ԽՈՐՒ ոբՒԼԻՒ·

Danajoso, a, *a. pécunieux, se.* ընչաէաս· ընչաչան· ՊՆՈՒՆ· ոՒԼԸԼ·

Danáro, *sm. argent*, m. արծաթ· * ասակ ֆոռ· ոՒԼԸ·

Danaróso, a, *a. riche en argent.* ՀԱՅասուն· ընչաէաս· ոՒԼԸԼ· ՎՈՂՈՐ·

Dannabile, *a.* blâmable. Եպիբիլի· գործվիլի· չէնմիս գնահիճոթի· ֆիլմ-մամ· պայքանաճոթ։

Dannabilmente, *av.* dangereusement. վտանգաւոր· գնահիճոթոր էնի։

Dannare, *va.* condamner. 2. blâmer. գատապարտել· պարսաւորել· 2. գործիլ· եպիբիլ· պեղդանիլ· ֆիլն· հնարաւոր էիմիս· ֆուլ էիմիս· 2. խօլբոմիս· ալլոզ· ասրիս· գնահիճոթ էիմիս· պայքանիս։

Dannarsi, *vp.* se damner. դատապարտիլ ի գժոխս· գնահիճոթիս էիմիս։

Dannato, *a, a.* damné, *e.* 2. condamné, *e.* պատապարտուած· խոտակ· 2· պարսաւոր բան· գնահիճոթիլ· 2· ֆուլ օլմուշ։

Dannatore, *sm.* qui condamne. դատապարտիչ· ֆուլն· հնարէնեան։

Dannazione, *sf.* condamnation, f. դատապարտիթիւն· գնահիճոթիս էիմիս։

Danneggiamento, *sm.* tort, m. վնաս· զրպար· տեղծ։

Danneggiare, *va.* endommager. վնասել· զարդարուած· զարդ· տեղծ էնիլ· ֆուլ էնիլ։

Danneggiatore, *sm.* qui nuit. վնասիչ· զարդ էնիլն։

Dannevole, *a.* blâmable. անգտանելի· եպիբիլի· պարսաւոր պայքանաճոթ։

Dannevolmente, *av.* d'une manière préjudiciable. վնասակար պայմանաւ· զարդ էնիլճա ֆուլ ֆուլ էնիլ։

Dannificare, *va.* endommager. վնասել· զարդ էնիլ։

Danno, *sm.* dommage, m. վնաս· ասրի· տուգանք· զարդ· էնիմ· տեղծ խոտոբին։

Suo —, *tant pis pour lui.* գլխուն եգեասն է ֆրեն գէշ· տեղծ ալիլ· տեղծին ֆէնա։

Dannosamente, *av.* désavantageusement. վնասու· զարդ էնի։

Dannóso, *a, a.* dangereux, *se.* nuisible. վնասակար· զարդուլը· վնասելը· վնասելիս· հնարաւորուլը։

Dánte, *sm.* peau de cerf, f. մորեի եղջերուի· կնոջերէն։

— *a.* donneur, *se.* տուիչ· էիլեն։

Dánza, *sf.* danse, f. կոպաչ· պար· խօրա· հօրա· բոխ· ոճրոխենա։

Menar la —, *mener la danse.* 2. fig. conduire une affaire. լինել գլուխ պարու· 2· առաջնորդել գործոյն· խօրա· բոխ պուլը ալլուշ· 2· գլխ էնի պուլ ալլուշ։

Danzare, *va.* danser. կոպալ· պարանցիկս առնել· պար առնուլ· խօրա ինելոխ· բոխ լինիլ· ոճրոխ· բոխ ալլուշ· ցնծալ։

Danzatore, trice, *s.* danseur, se. կոպաչիչ· խօրա ինելոխ· բոխչոս· բոխչոսին։

Dape, *sf. pl.* viandes délicieuses, f pl. անուշահամ կերակուրք· ընտիր ճաշ։

Dappiè, *\av.* d'en bas, du pied. ի ներքինէ· ոտքէս· յիրկրէ· ալլոզ։

Farsi cominciare —, *commencer de nouveau.* վերսին, միւսանգամ սկիզբն առնել· նորէն նորէն պուլ ալլուշ։

Dappoccácio, à, *a.* très-lâche. վատ յոյժ· ֆէս ինելոխ։

Dappocaggine, *\sf.* paresse, lâcheté, f. վատ ինելոխ։

Dappochezza, *\sm.* lâcheté, f. յոյժ վատութիւն· հեղգութիւն· վատասրտութիւն· խնդութիւն· ֆօբֆոնելէն· ոճրոխենա։

Dappoco, *a, a.* paresseux, se, lâche. վատ· հեղգ· վատասրտ· ոճրոխ· ֆօբֆոնե· խոտրեոխ· էնէ ոճրոխ։

Dappoi, *av.* depuis, ensuite. յետոյ· ապա· ասրո· գոռեհան։

Dappoichè, *av.* depuis que. յորմէ հետէ· իբրեւ· յետ· ասրո։

Dapprésso, *av.* près. մերձ ի· խ-ին։

Dardeggiare, *vn.* décocher des dards. պաշանել նետաց· հնդբոք ոճրոխ։

Dardétto, *sm.* petit dard, m. նուիճ· ասրանգ հնդբոք· ֆուլ։

Dardiéro, *sm.* archer, m. ազեղնաւոր· սեզատ· սրգնաւիր· հնդբոքչի· հոդ ոճրոխ։

Dárdo, *sm.* dard, m. սէզ· գեղարդն· պաշ· հնդբոք· ֆուլ։

Dáre, *va.* donner. 8. vendre. 9. payer. 10. frapper, battre. 11. rencontrer. 12. tirer sur quelque couleur. տալ· տուսդանիլ· 2· ի-ալ տալ· ֆէ տպագրանիլ· 3· տալ· բերել· բուսուդանիլ· 4· տալ· կարգել· ասղմանել· 5· Հարկանել· ընդհարկանել· 6· անկանել· 7· արկանել գնատապարհ լուսաւորել· 8· վաճառել· 9· Հատուցանել· 10· Հարկանել· զան Հարկանել· 11· պատահել· 12· Հարկանել· մերձ լինել ի գոյն ինչ· վերին· 2· ֆէշ վերին· ֆուլ ալլոզ· 3· ներկերս· ոճրոխ· 4· ֆոխին կին· ֆոխ· 5· ասրիս· ասրիս· 6· ոճրոխ· 7· կնոջ· ըւսէ ասրիս· 8· ասրիս· 9· ֆոխիս· 10· ոճրոխ· ասրիս· 11· բոլ կնոջ· 12· ոճր բերնի ասրիս· ալլոզ։

Aver a —, *être débiteur.* պարտել· պարտական լինել· ոճրոխ ալլոզ։

— del signore, *etc.* յոյժ գնել· ակր կոչել· եղբօրն կնոջ· եղեռնասէր ալլոզ։

Darsèna, *sf.* darse, f. նաւերին կողմն նաւահանգստի· խլիսն էն։

Dársi, *vp.* se rendre. տալ գանձն· անձնատուր լինել· վերս կին· ոճրոխեն վերին· ֆնելոխ ալլոզ։

— a qualche cosa, s'adonner à qc. տալ գանձն· միտ գնել· պարապել· պատպել· ոճրոխեն վերին· խոտրեոխ· ֆնելոխ· ոճրոխ ալլոզ։

Dassái, *a.* habile. հնարաւոր· յամրաղակ· ֆոխ· գնահիճոթոս· նէն։

Dassajezza, *sf.* capacité, f. յամրաղակութիւն· բանագնաւորութիւն· ֆոխիլեթին· խոխ· ֆոս· նէնիլեն։

Dassézzo, *av.* à la fin, en dernier lieu. վախճան· ուն ուն· ուն ուն· կն ուն ուն։

Data, *sf.* date, f. 2. espèce, f. թիւ. ժամանակի· թիւ նամանաց· * թուական· 2· տալ· ֆոխին· գնահիճոթ ֆոխին· 2· ոչ· ֆոխ։

Dataria, *\sf.* daterie, f. պալատն գալի թուոց։

Dateria, *\2.* գիւան գործանական թիւն գրելոյ· ֆոխին ֆոխ նամանաց· 2· ֆոխին խոխ ֆոխ օսա։

Datário, *sm.* dataire, m. գալի թուոց (գործ ազբարանաց մասանգելոյ առ քահանայապետն)· (Իբր ֆոխ ֆոխին վերին գրուածոց) ֆոխին խոխ ֆոխ։

Dativo , a , *a. qui donne.* տուիչ · տալօղ · էվչեն։
— *sm. le datif, m. երրորդ , տուիչ փոխառութիւն · * սրտական · հնաոյթ։

Dato , a, *a. donné, e.* տուեալ · էվչելի։

Datóre , trice , *s. donneur , se.* տուիչ · էվչեն։

Dattero , *sm. datte, f. 2. dattier , m. արմատ. 2. արմատենի. Խաղող · ինդ · 2. խաղրմա պտուղ։*

Dáttilo, *sm. dactyle, m. ոտն ինդ տալից ի միոյէ երկայնէ եւ լերկաց կազմից բարձրաբերալ տանդն· ոչը նեղ չէր էիենէն։*

Davánte,) *prep. devant , en présence. յառաջ։*

Davánti ,) *sm. տալի. Եռնեսոն · հանուրդնոն։*
— *av. auparavant. 2. devant. յառաջագոյն · 2. առաջի · եվ էվել · 2. եռնեսոնեն · եռնեսոնեն։*

Davanzále, *sm. saillie , f. 2. devant d'autel, m. գոթեւանդ · 2. վիմակ ճակատաւ սեղանոյն · ոհոնեսոլեն · 2. գիշող եռնեսոնեն առաջեւ պեւէզ։*

Davánzo , *av. avec superfluité. 2. de plus առատիւ , շատ · 2. եւս · գաթեակ · հանդերձ պատ. ցնծ · ղնաոլ · 2. գաոնաոն հասոլ։*

Davvantàggio, *av. davantage de plus. եւս · գոհն · գաոբէ։*

Davvéro, *av. réellement , tout de bon. ճշմարիտ · առոյգ · կիրեկոտ · լոհնաոզ։*

Dazière, *sm. receveur , m. մաքսաւոր · կիոշ էնսոհնո։*

Dázio, *sm. impôt, tribut, droit, m. մաքս · տուրք · կնոհնեսոն · էվչելի։*

Dazióne, *sf. action de donner , f. 2. action de se rendre , f. տալն · տրչռելութիւն · 2. անձնատուրն լինել · էվչել · էվչել · 2. էվչել · էհնոնեի էվչոհ · ոեոլեհ՚ օչոհ։*

Dea, *sf. déesse, f. 2. maîtresse, f. դաղելի · առատատ · գէր · * առատատ ձոհ · 2. սիրելի · էլնոհեի · 2. հալեոնոհ · ուշեհ։*

Deambulatóre, *sm. qui se promène. ճեմող · կեչնեհեն։*

Deambulazióne, *sf. promenade, f. ճեմելի · գոնոզի · կեչնեհի։*

Debaccáre , *vn. s'emporter. կատաղել · գատնել · գոոոոորնոհ · եոոլոհ։*

Debaccatóre , *sm. furieux , m. մոլեգին · կատող · գոոոոորնող · եոոլոհի։*

Debellare , *va. dompter. յաղթել · ղոոատնել · եենոհ · ուշ էլնոհ։*

Debellatóre , *sm. vainqueur, m. յաղթող · եենող · գոոչգնեհեր։*

Debellazióne , *sf. conquête, f. տատնութիւն · տրչելն · ճեղոհ էլնոհ · ուշելեն ուշ։*

Débile, *a. faible. տկար · ղոեհ · գոոէվչեհոեհ։*

Debilménte, *av. faiblement. տկարաբեռնաբար · ղոեհեոոտ · ղոեհեոոտ։*

Debilità ,) *sf. faiblesse, f. տկարաբերութիւն · տկնեհ։*

Debilitáre,) *sf. affaiblissement , m. լըշանեհ · ղոեհեոոտ։*

Debilitazióne, *sf.) յոգնեհ · գչոհոեհ ուշելեն։*

Debilitáre, *va. affaiblir , énerver. տկարացուցանել · էյուրացնել · պարտաւորացուցանել · ղոեհեոոտոհոեհ · գչոհոեհ էլնոհ · գոոէվչեհոեհ · ոեոլեհոեհոեհ։*

Debitaménte, *av. dûment. օրէնս պարտ է · բաս օրէնի · հնոեե եոոլոեե · լկոեհ լնոհ։*

Débito , *sm. dette, f. 2. devoir , m. պարտք · պարտիք · * տալիք · 2. պարտ · պատշաճիք · էկոեհեհ · պրճ · ոեհ · ՀՀ. 2 · պրճ · լոեհոեհ։*
— *a, a. dû , e. պատշած · գիւղ · արժանաւոր · լոեհ · ճոեհ · հնոեհոեհ։*

Debitóre , trice , *s. débiteur, trice. պարտաւոր · փոխառու · պրճող · պրճոհ · էվչ · ոեհեհոեհ։*

Debitúolo ,) *sm. petite dette, f. տակաւ պարտ · ոեհեհոեհ։*

Debitúzzo ,) *սիր · ող պրճ։*

Débole , *sm. le faible, m. տկարագոյնն կողմ · տկարագոյն մասն · ղոոէվչեհոեհ ոեոլեհ։*
— *a. faible. տկար · անզօր · անդոյժ · ղոեհ · ղոոէվչեհոեհ · տկոլեհոեհ։*

Debolézza , *sf. faiblesse, f. տկարաբերութիւն · անկարութիւն · ղոեհեոոտ · ղոոէվչեհոեհոեհ։*

Debolménte, *av. faiblement. տկարաբերաբար · ղոեհեոոտ։*

Décа ,) *sf. décade , f. մասնաբարութիւն ի Decáde ,) տասն գարուէ հնոեհ բաժանեալ. ա տկնոեհ ոեեհեհ։*

Decacórdo , *sm. décacorde, m. տասնմասան տասնաձի · եեհնոեհ · ոեհ ոեեհի ոեոլեհոեհ։*

Decadénza, *sf. décadence, f. անկումն · տապկանութիւն · կորձանումն · տկնեհ · ոեհեհոեհ եոոլոեհոեհ · ոեեհոեհոեհ։*

Decadére , *vn. déchoir. անկանել · իջանել · ի կործանումն կրնել · տկնեհ · եոեեհոեհոեհ ի տկնեհ։*

Decadiménto, *sm. déclin, m. անկումն · տկնեհոեհ · եոեհ։*

Decágono, *sm. décagone, m. տասնանկիւն · ոեհոեհոեհ։*

Decálogo , *sm. décalogue, m. տասնպատնեայ օրէնք · Կ՚լսուածն տ ի ոեհոեհոեհ · ոեեհ ճեղոհոեհ եոոլոեհոեհ։*

Decalváre, *va. peler la tête. կանդ գոեեել · ոեոլ եոեհ։*

Decalváto , *a, a. derenu chauve. կանդ · ոեոլ։*

Decameróne , *sm. décaméron, m. գիրք դիպաց աւանդ · տասն հատ պատմուածոց · տն ինոն պոեհնեհոեհ գոոոհ ուշեհ կոեհոեհոեհ ոեոլեհի։*

Decampaménto, *sm. délogement, m. յոտ բանակեհն · ոչոոոհ · գոոէվչեհոեհ · ինոեհ։*

Decampáre , *va. e n. déloger. խաղագոյացնել գրանակեհ · 2. յոտ առնել · ոչոոոհ գոոէվչեհ · 2. ինոեհ եոեհ · ոեոլեհ։*

Decanáto, *sm. doyenné, m. գլխաւորութիւն · եերթոոլեհոեհ · ոեհոեհոեհ։*

Decano , *sm. doyen , m. երէց · (պատիւ եկեղեցական.) · 2. առաջ · գլխաւոր · գլուխ · եերթոոլող · ոեհոեհ · (ոեհ ոեհոեհ ոեեհեհոեհոեհ.) 2 · գալ · ոեհեհոեհ · ոեհոեհ · եոոլ։*

Decantáre , *va. vanter. 2. décanter. հռչակել · գովել · յարգել · 2. հեղուլ մաղմիլ յայլ անօթ · պարզել · լալ · ինոեհ եոեհ · 2. ոեոոոոլ իւր շարէ գոոո ոչլոեհոեհ · ոեհոեհոեհ։*

Decapitáre, *va. décapiter. գլխատել · գոոլեհոեհ ոեհոեհոեհ։*

Decapitazióne, *sf. décapitation, f. գլխատութիւն · գալ ոեհոեհ։*

Decasíllabo , *a, a. décasyllabe. տասն սիզոյլիսք · տ հնեհեհ։*

Decembre, *sm. décembre*, m. *քսաներորդ երկրորդ ամսվան հետևյալ ութերորդը*.

Decennale, *a. décennal, e. տասնամեակի*.

Decenne, } *sm. եռամյա ոչխար*.

Decénnio, *sm. espace de dix ans*, m. *տասնամյակ ժամանակ*. *ես եղել եմ դասատու*.

Decénte, *a. décent, bienséant, e. վայելչաշուք. պատշաճական. համեմատական. էջերը. խորհուրդ. վայել. հարմար*.

Decentemente, *av. décemment. քաղաքավարի կերպով. համեմատական. հարմարավետ ես ապրում*.

Decenvirale, *a. décemviral, e. տասն պարոնց. տասնյակական. ես հինգհարյուրյա հանձնաժողով*.

Decenvirato, *sm. décemvirat*, m. *տասնյակ իշխանություն. * տասնյակություն. ես հինգհարյուրյան հանձնաժողով*.

Decenviri, *sm. pl. décemvirs*, m. pl. *տասն արք · (իշխանք Հռոմայեցւոց) · բազմաբերդն ես հինգհարյուրյոր*.

Decénza, *sf. décence*, f. *վայելչություն. պատշաճություն. խորհուրդ · վայելչություն · վայելչակերպ*.

Decevole, *a. bienséant, décent, e. պատշաճ. վայելուչ*.

Decevolézza, *sf. décence*, f. *պատշաճություն. վայելչություն*.

Decevolménte, *av. décemment. քաղաքավարի կերպով պատշաճի. վայելչի խորհուրդ. վայելչակերպ*.

Decezióne, *sf. déception*, f. *պարապար · հիվանդություն*.

Dechiarâre, *va. déclarer. յայտնել. պարզել*.

Dechinâre, *vn. décliner. հակել · նվազել*.

Decidere, *va. couper. 2. décider. հատանել. կտրել. 2. վճիռ տալ. հաստատել. հատանել. ասպետնել. ուժեղել. 2. հնարել. ծնունդ ունենալ. վերջ տալ. վերջացնել*.

Deciferare, *va. déchiffrer. լուծանել. մեկնել գրածին գրելաձև. նշանագրեր. ընդհանուր հասկացություն*.

Décima, *sf. dîme*, f. *décime*, m. *տասնորդ. տնօրհնեք. տնօր պիր. ես եղել եմ տասնորդ. տնօրհնեք*.

Decimâbile, *a. décimable. տասանորդելի. տնօր պիր ես լինել*.

Decimale, *a. décimal, e. տասանորդական · ընդհանուր*.

Decimâre, *va. dîmer, imposer la dîme. 2. voler une partie de qc. 3. décimer. տասնորդել. 2 · կորել · գողանալ · 3 · պատճել զմին ի տասնից վիճակաւ. տնօր պիր ընդհանուր. ես պիր ես եղել. 2. ընդհանուր. 3 · տասն մի մարդ ընտրել և սպանանել*.

Decimatóre, *sm. decimateur*, m. *տասանորդիչ · ընդհանուր տնօրհնող*.

Decimazióne, *sf. décimation*, f. *վիճակահանություն մեկ ի տասնից. ես տասնորդ ընդհանուր պիրենքի գործ ես եղել*.

Decimino, *sm. livre des tailles*, m. *մատենագրություն · ընդհանուր հարկագրություն*.

Décimo, *sm. le dixième*, m. *տասանորդ · տասնորդորդ մաս. ծնողներ · ես եղել · — a, num. dixième. տասնորդորդ · ծնողներ*.

Decimonóno, *a, num. dix-neuvième. ինսունևտասներորդ · ես տասնորդորդ*.

Decimoprimo, *a, num. onzième. տասնաներորդ · ես պիրենքի*.

Decimoquârto, *a, num. quatorzième. չորեքտասներորդ · ես պիրենքի*.

Decimoquinto, *a, num. quinzième. հնգետասներորդ · ես պիրենքի*.

Decimosecóndo, *a, num. douzième. երկուտասներորդ · ես եղել*.

Decimosésto, *a, num. seizième. վեցտասներորդ · ես պիրենքի*.

Decimoséttimo, *a, num. dix - septième. եւթներեքտասներորդ · ես եղել*.

Decimotérzo, *a, num. treizième. երեքտասներորդ · ես եղել*.

Decimottâvo, *a, num. dix-huitième. ութներեքտասներորդ · ես պիրենքի*.

Decina, *sf. dizaine*, f. *տասն · տասն մի · * տասը հատ · ես ես ինձ*.

Decípula, *sf. lacet à prendre les oiseaux*, m. *վարժ. ծուղակ · գաւազան*.

Decisionânte, *a. qui juge selon les décisions données. որ դատի բան գնդարան տանելոց · ֆեխնե խոչե լեզուների պերճ*.

Decisióne, *sf. décision*, f. *վճիռ. հաստատություն. հաստատելը · գաղտնաման. հնարք · ֆեխնե · ինչ*.

Decisivamênte, *av. décisivement. վճռաւորապես · հնարքով · ֆեխնե*.

Decisivo, *a, a. décisif, ve. հաստատ. հաստատ. ասպետնիչ · կռիվ · ես պիրենքի*.

Deciso, *a, a. décidé, e. հաստեղ · հաստատուն. ասպետնված · պերճված · ինքնագլուխ*.

Decisóre, *sm. qui décide. հաստիչ · որ վճիռ տայ · ֆեխնե վերեն*.

Declamâre, *va. e n. déclamer. դիտապարտիս լինել · հառնել · 2 · յանդիմանել. խոսել բանիւք նախատանաց ի վերայ ուրումեք. ինչոնց ընթերցանել կրթել · 2 · ընդհանուր · պերդ կրկնել*.

Declamatóre, *sm. déclamateur*, m. *խոսող · դիտապարտիս · խոսիդ · պոռնիկ · ընդհանուր*.

Declamazióne, *sf. déclamation*, f. *դիտապարտիս · դիտապարտիս բանք · 2 · ես յանդիմանք · խոչոտ · ինչոնց · 2 · պերդ · ընդհանուր*.

Declaratório, *a, a. déclaratoire. յայտնիչ · նամուդիչ · պերճ խոսիչ · պերճություն*.

Declinâbile, *a. déclinable. փոփոխելի (անուն). * ծոյլ տալական · ընդհանուր ընդհանուր*.

Declinamênto, *sm. déclin*, m. *անկումն. խոնարհումն · ապառամն · պերճ · խոնարհ · հանձ ընդհանուր*.

Declinâre, *vn. se baisser. 2. décliner. խոնարհել · իջանել · ցածնալ · 2 · կորճանել · անկանել · մերձ ի վախճան ցառանել · ապառել · 3 · ընդհանուր · խոնարհ · ընդհանուր · 2 · պերճ · ուրանալ · հանձ ընդհանուր · 3 · ուրանալ*.

— *va. baisser. 2. décliner. խոնարհեցնել · իջուցանել · 2 · փոփոխել (քերականաւն) · * ծոյլ տալ · խոնարհել · ընդհանուր · 2 · ընդհանուր ընդհանուր*.

Declinazióne, *sf. pente*, f. *2. déclinaison*, f. *հակելը · 2 · կարգ փոփոխմանց. փոփոխություն*.

Թիւն (անուանդ). * *Տոյժ ուտե՛ն.* 3. *խոտրուտ՝ ձգե՛լ.* 2. *ծռե՛լ.* 3. *տա՛ճ.*

Declino, *sm.* *déclin*, m. *անկումն. խոնար՝ հնա՛ն. սպառումն. տե՛ղի. ներձ. մահ. օլ՛ճ.*

Declive, *a.* *penchant, e.* *զառ. ի վայր. ներե՛լ. ի. նիւ.*

Declività, *sf.* *pente, déclivité f.* *զառ. ի վայր. ներե՛լ.*

Declivo, *a, a.* *penchant, e.* *զառ. ի վայր. զառ. ի ներա՛ն. ներե՛լ. ներե՛լ.*

Decollâre, *va.* *décapiter.* *գլխատել. գլխատե՛ն. գլխատ՝ տալ. տե՛ղի. ներձ. ի ներե՛ս.*

Decollazione, *sf.* *décollation, f.* *գլխատ՝ թիւն. գլխատե՛ն. գլխատ՝ տալ. տե՛ղի.*

Decomposizione, *sf.* *décomposition, f.* *լուծումն խառնուածոյ. հալե՛լն՝ ի բերե՛լով.*

Decoramento, *sm.* *décoration, f.* *զարդարանք. պե՛ս. ներ.*

Decoràre, *va.* *décorer, orner.* *զարդարել. շքեղացուցանել. զարդարե՛ն. պե՛ս. ներ. ի՛ն. ներե՛լ. ներե՛լ.*

Decorazione, *sf.* *décoration, f.* *զարդարանք. պատուհանդեր. պե՛ս. ներ. ներե՛ն.*

Decóro, *sm.* *bienséance, f.* *majesté, dignité, f.* *պատշաճութիւն. 2. մեծութիւն. պատիւ. խոհեմութիւն. փառաւորութիւն. 3. ըստ՝ ներե՛ն. ներե՛ն. ներե՛լ.*

Decorosamente, *av.* *honorablement.* *պատուով. շքով. ներե՛ն. ներե՛լ. ներե՛լ.*

Decoróso, *a, a.* *bienséant, e.* *վայելուչ. պատշաճ. գեղեցիկ. խոհեմ. ներե՛լ. ներե՛լ. փառաւոր. ներե՛լ.*

Decórso, *sm.* *écoulement*, m. *ընթացք. ժամանակի. վազե՛ն. ներե՛լ. պե՛ս.*

— *a, a.* *échu, passé, e.* *անցեալ. ներե՛լ. պե՛ս. ներ. ներե՛լ.*

Decótto, *sm.* *décoction*, f. *ըստ բան. եփ. ներե՛լ. ներե՛լ. ներե՛լ.*

Decozione, *sf.* *décoction*, f. *2. banqueroute*, f. *ըստ բան. եփելոյ. ընթացի. ներե՛լ.* * *ներե՛լ. 2. անանկութիւն. աղաւաղութիւն.* * *անանկութիւն. ներե՛ն. (ներե՛ն.) 2. պե՛ն. ներե՛լ. (ներե՛ն. ներե՛ն.) 2. պե՛ն. ներե՛լ. ներե՛լ.*

Decremento, *sm.* *décroissement*, m. *նուազութիւն. պակասութիւն. ներե՛լ. ներե՛լ. ներե՛լ. պե՛ս.*

Decrepità, *sf.* *décrépitude*, f. *զառամ.*

Decrepitézza, *sf.* *décrépitude*, f. *զառամութիւն. ալեւորի. ներե՛ն. ներե՛լ. ներ. ներե՛ն. ներե՛լ. ներե՛ն.*

Decrepito, *a, a.* *décrépit, e.* *զառամեալ. զառամեալ. ներ. ներե՛ն. ներե՛ն. ներե՛ն.*

Decrescente, *a.* *qui décroît.* *որ երթայ եւ նուազի. լլկե՛ն. ներե՛ն. ներե՛լ.*

Decréscere, *va.* *décroître.* *նուազել. պակասել. ներե՛լ. ներե՛լ. պե՛ս. ներե՛լ.*

Decrescimento, *sm.* *décroissement*, m. *նուազութիւն. պակասութիւն. ներե՛լ.*

Decretale, *sf.* *décrétale, f.* *օրէնադրութիւն քահանայապետաց. 2. գիրք օրէնադրութեան քահանայապետաց. Իւր ներե՛ն. ներե՛ն. 2. Իւր ներե՛ն. ներե՛ն.*

Decretalista, *sm.* *canoniste*, m. *անդեակ կանոնաց. ներե՛ն. ներե՛ն. ներե՛ն.*

Decretalménte, *av.* *décisivement. վճռապէս. ներե՛ն. ներե՛ն. ներե՛լ.*

Decretare, *va.* *décréter. վճռել. սահմանել. կարգել. Հաստատել. ներե՛ն. ներե՛ն. ներե՛ն. ներե՛ն. ներե՛ն. ներե՛ն. ներե՛ն. ներե՛ն.*

Decrèto, *sm.* *décret*, m. *պատուէր. հրամանագիր. ի՛ն. ներե՛ն. 2. մահուան կանոնագ. ներե՛ն. ներե՛ն. ներե՛լ. ներե՛ն. ներե՛ն. ներե՛ն. ներե՛ն. ներե՛ն.*

Decúbito, *sm.* *premier jour qu'un malade garde le lit*, m. *առաջին աւր անկանելոյ հիւանդին ի մահճիս. ներե՛ն ներե՛ն պե՛ս. ներե՛ն ներ. ներե՛ն.*

Decumano, *a, a.* *très-grand, e. gros, se. մեծ յոյժ. անհնաբոյս. ներե՛ն. ներե՛ն.*

Decúmbere, *vn.* *faire un dépôt. իջանել. ներե՛ն ի մարդիկն ի վայր. ներե՛ն ներե՛ն ներե՛ն. ներե՛ն ներե՛ն պե՛ս. ներե՛ն.*

Décuplo, *sm.* *décuple, dix fois autant. տասնապատիկ. ն. ն.*

Decúria, *sf.* *décurie, f.* *տասն հեծելազօրաց. ըստ ներե՛ն. ներե՛ն. ներե՛ն. ներե՛ն. ներե՛ն.*

Decuriare, *va.* *diviser par décuries. բաժանել ի տասն տասն հեծելազս. ներե՛ն ներե՛ն պե՛ս. ներե՛ն.*

Decúrio, *sm.* *décurion*, m. *տասնապետ.*

Decurióne, *sm.* *dédicace*, f. *նուիրելն. ներե՛ն.*

Dedicamento, *sm.* *հարելն. ընծայելն. ներե՛ն. ներե՛ն. ներե՛ն. ներե՛ն. ներե՛ն.*

Dedicare, *va.* *dédier, vouer.* *նուիրել, արբել, օրհնել (զեկեղեցի, զանդերձ պատրաստեալ). ընծայել. ներե՛ն. ներե՛ն. ներե՛ն.*

Dedicarsi, *vp.* *se dédier. 2. se dévouer. նուիրել, արբել զանձն. 2. տալ զանձն. զարմանալ. մտադիր լինել. ներե՛ն. ներե՛ն. 2. ներե՛ն ներե՛ն. ներե՛ն. ներե՛ն. 2. ներե՛ն ներե՛ն. ներե՛ն. ներե՛ն. ներե՛ն. ներե՛ն. ներե՛ն. ներե՛ն. ներե՛ն.*

Dedicatória, *sf.* *épître dédicatoire, dédicace, f.* *թուղթ ընծայելոյ. նուիրելոյ. ներե՛ն. ներե՛ն. ներե՛ն.*

Dedicazione, *sf.* *dédicace, f.* *նուիրելն. արբելն. ընծայելն. ներե՛ն. ներե՛ն. ներե՛ն. ներե՛ն.*

Dedignazione, *sf.* *dédain*, m. *արհամարհանք. խոտելն. Իւր ներե՛ն. ներե՛ն. ներե՛ն. պե՛ս.*

Dedito, *a, a.* *attaché, adonné, e.* *ուսեալ զանձն. զարգացեալ. ներե՛ն ներե՛ն. ներե՛ն. ներե՛ն. ներե՛ն.*

Dedizione, *sf.* *reddition, f.* *անձնատուր լինել. ներե՛ն.*

Dedótto, *a, a.* *déduit, inféré, e.* *յառաջ բերեալ. ներե՛ն. ներե՛ն ներե՛ն. ներե՛ն.*

Dedúrre, *va.* *déduire.* *յառել. Հաստատել. ի վերայ անել. ներե՛լ. 2. ըստ՝ ներե՛լ. ներե՛լ. ներե՛ն. ներե՛ն. ներե՛ն. ներե՛ն. ներե՛ն. ներե՛ն.*

ից. 2. ըստ իմի. ըստ որում. ի-ո-ւ իմիս.

— le sue ragioni, *produire ses raisons.* ի ԱՀ բերել զանգանել գնատուն իմիս ի ի ԱՀ առնի. Հանգանել հանգանը իոգոն իմիս.

Dedürsi, *vp. se résoudre.* գնել ի մտ. ֆիքրիս ելամ.

Deduzione, *sf. déduction*, f. լուսն. կիրք. 2. բարձունի. • Հանում. ի-ն իմիս. In —, *en déduction, à valoir sur.* ի նուա գումիսին պարագ. հետ-ից. ա-ւ հետ.

Defalcamento, *sm. défalcation*, f. բարձունիս նուագումիսին. ըստ-ից. ի-ն իմիս.

Defalcare, *va. défalquer.* բաշնալ. նուագնգանգանել. ըստ-ից. ի-ն իմիս.

Defatigare, *va. lasser, fatiguer.* ազնաս առնել. ի-ց իմ.

Defatto, *av. en effet.* արգարե. ի-ց իմիսին.

Defensione, *sf. défense*, f. պաշտպանութիւն. ճիմ-ին.

Defensore, *sm. défenseur*, m. պաշտպան. ի-ց-ո-ն-ո-ս. -ութ.

Deferente, (Circoli deferenti; t. di astr.) *sm. cercles déférents.* չրխնակը գորմիչ յաճին գնացն առանգը. ի-ն-ո-ւ-ն-ի-ն ճիմ-ին ա-ւ-ի-ն-ե-ր.

Deferenza, *sf. déférence*, f. պիտանիքն. հանանութիւն. նամ. ի-ց իմ ի-ւ իմիս.

Deferire, *vn. condescendre.* պիտանել. հանանել. ա-ի-ն. ըստ վերա. ի-ց իմ ի-ւ իմիս.

Defesso, a, *a. fatigué, e. խոնջ. վատակ. պատանակած. ի-ց-ո-ւ-ն.*

Deficiente, *a. qui manque.* պակաս. նուագգնալ. ի-ո-ւ-ն-ի-ն.

Definibile, *a. qu'on peut définir.* զոր մարի ի ԱՀ ունել. ի-ո-ւ-ի-ն գ-ա-ն.

Definire, va. *définir.* 3. *achever, finir.* հանանել. առհանել. հատանել. 2. ԱՀ ունել. առհանել. 3. կատարել. ի-ա-ւ. գ-ի իմիս. գ-ա-ն. 2. ի-ո-ւ-ի իմիս. 3. ա-ի-ն-ի-ն.

Definitivamente, *av. définitivement.* առհանելով. գ-ա-ա. գ-ի-ն. գ-ի-ն-ի-ն.

Definitivo, a, *a. définitif, ve.* առհանիչ. հատանիչ. հատիչ. ի-ո-ւ-ի-ն. գ-ի-ն-ի-ն.

Deflorare, *va. violer.* ապականել զկոյս. ի-ը զ-ո-ւ-ի-ն.

Deflorazione, *sf. viol*, m. ապականելը զկոյս. ի-ը զ-ո-ւ-ի-ն.

Deflusso, *sm. écoulement*, m. հոսումն. ի-ի-ը-ւ. ա-ի-ն.

Deformare, *va. défigurer.* տգեղացուցանել. ի-ա-ի-ն-ի-ն.

Deformazione, *sf. entaidissement*, m. տգեղութիւն. ի-ա-ի-ն-ի-ն.

Deforme, *a. difforme.* տգեղ. անշեղեղ. ի-ի-ն. գ-ի-ն-ի-ն.

Deformemente, *av. désagréablement.* անշեղ. գ-ի-ն-ի-ն-ի-ն-ի-ն-ի-ն-ի-ն.

Deformità, *sf. difformité*, f. տգեղութիւն. ի-ա-ի-ն-ի-ն. գ-ի-ն-ի-ն-ի-ն.

Defraudare, *va. frustrer, tromper.* ծնդել. գրկել. պատել. հիլ իմիս. ը-ա-ի իմիս. գ-ա-ն-ի-ն.

Defraudatore, *sm. trompeur, ravisseur*, m. ծնդաւոր. պատող. գրկող. հիլեցող. գ-ա-ն-ի-ն-ի-ն. ը-ա-ի-ն-ի-ն.

Defraudazione, *sf. fraude*, f. ծնդ. խաբեութիւն. զգայեմ. հիլ. գ-ա. ը-ա-ի.

Defunto, *sm. défunt, mort*, m. վախճանեալ. հանդուցեալ. ծնդեցեալ. ձերհոմ. բահգիլ. ի-ո-ւ-ի-ն.

Degenerare, *vn. dégénérer.* ապաքանալ. փոփոխել. ապականիլ. դանալ յառաջին գնատութենէ. ի-ա-ի-ն-ի-ն ապահ. գ-ա-ի-ն-ի-ն ապահ. ի-ա-ի-ն-ի-ն գ-ա-ի-ն-ի-ն.

Degenerazione, *sf. abâtardissement*, m. ապականութիւն. յառաջին գնատութենէ. ի-ա-ի-ն-ի-ն ապահ. գ-ա-ի-ն-ի-ն.

Degenere, a. *qui dégénère.* ապաքանալ. փոփոխական. ապականեալ. ի-ա-ի-ն-ի-ն գ-ա-ի-ն. գ-ա-ի-ն.

Degnamente, *av. dignement.* արժանապատում արժանաւոր. ըստ-ից-ի-ն. ի-ա-ի-ն-ի-ն ի-ա-ի-ն.

Degnante, a. *affable.* քաղցր. մարդասէր. ի-ի-ն-ի-ն-ի-ն. գ-ի-ի-ն-ի-ն.

Degnare, *va. agréer, accepter.* յանձն առնել. ընդունել. ի-ա-ի-ն-ի-ն.

— *vn.*) *daigner, avoir la bonté.* գիգնարսի, *vp.*) *se dit.* արժանի համարել. Համեմ. ի-ի-ն-ի-ն-ի-ն. ի-ի-ն-ի-ն-ի-ն-ի-ն. ի-ա-ի-ն ի-ա-ի-ն. ի-ա-ի-ն-ի-ն ի-ա-ի-ն-ի-ն.

Degnazione, *sf. bonté, complaisance*, f. մարդասիրութիւն. քաղցրութիւն. բարութիւն. գ-ի-ի-ն-ի-ն. ի-ա-ի-ն-ի-ն. գ-ի-ի-ն-ի-ն. ի-ա-ի-ն-ի-ն. ի-ա-ի-ն-ի-ն ի-ա-ի-ն-ի-ն.

Degnévole, *a. bon, ne, affable.* մարդասէր. քաղցր. գ-ի-ի-ն-ի-ն-ի-ն. հ-ա-ի-ն. ի-ա-ի-ն-ի-ն.

Degnevolmente, *av. dignement.* քան արժանաւոր արժանապէս. ըստ ի-ա-ի-ն. ի-ա-ի-ն-ի-ն.

Degnificare, *va. rendre digne.* արժանի առնել. ըստ-ից. ի-ա-ի-ն-ի-ն.

Degnità, *sf. dignité*, f. արժանիք. ի-ա-ի-ն.

Degno, a, *a. digne.* արժանի. արժանաւոր. 2. պատշաճ. վայելուչ. անի. 3. արժիս. ընդիր. պատուական. ըստ-ից. ի-ա-ի-ն. գ-ա-ի-ն-ի-ն. գ-ի-ի-ն-ի-ն. գ-ի-ի-ն-ի-ն. 2. ի-ա-ի-ն. ի-ա-ի-ն. ի-ա-ի-ն. 3. ա-ի-ն. ի-ա-ի-ն. ի-ա-ի-ն. գ-ա-ի-ն-ի-ն.

Degradare, *va. dégrader.* Հանել յիշխանութենէ. ընկերոյ ի պատուոյ. ա-ի իմիս. ի-ի-ն-ի-ն-ի-ն-ի-ն ա-ի-ն-ի-ն.

Deh, *int. hé, de grâce! 2. ah, hélas, oh, ha, ha! 3. allons, courage, çà.* ազ. ա-ղաչէմ տէր իմ. յիս տէր իմ. 2. ա՛. ո՛յ. բաւ. 3. Հապա. ես. ի-ա-ի-ն-ի-ն. 2. ի-ա. ի-ա. ի-ա. ա-ի. ի-ա-ի-ն. ա-ի-ն-ի-ն.

Déi, *v.* Dio.

— *sm. dey*, m. իշխան ին Տաճկաց. գ-ա-ի.

Deicida, *sm. déicide*, m. աստուածասպան. ի-ա-ի-ն-ի-ն ի-ա-ի-ն-ի-ն-ի-ն.

Deicidio, *sm. déicide*, m. աստուածասպանութիւն. ի-ա-ի-ն-ի-ն ի-ա-ի-ն-ի-ն.

Deicola, *sm. homme pieux*, m. աստուածապաշտ. այր երկիւղած. ի-ա-ի-ն.

Deificamento, *sm. apothéose*, f. աստուածացուցանելը. ի-ա-ի-ն-ի-ն ի-ա-ի-ն-ի-ն ի-ա-ի-ն-ի-ն.

Deificare, *va. deifier.* աստուածացուցանել. ի-ա-ի-ն-ի-ն ի-ա-ի-ն-ի-ն.

Dellicarsi, *vp. être mis au rang des dieux.*

աաաաաձանալ - մաաձել ի ինչ. աաաաաձոց - ալլոհ ոչբաբնա ևէրնէ, ևէպնէ։
Deificazione, *sf.* apotheose, f. աաաաաձաչաչանձնէն - ալլոհ ոչբաբնա ֆօռ։
Deifico, a, a. divin, e. աաաաաձանան - ալլոհանէ։
Deiforme, a. divin, e. qui a la forme d'un dieu. աաաաաձանան - աաաաաձակբոչ - ալլոհանէ - ալլոհ ոեեուբէ։
Deiscere, vn. s'entr'ouvrir. բանալ - պաաաձել - ալլոհնէ - ևոչբալնէ։
Deismo, *sm.* déisme, m. ազանդ աաաաաձանանաց - ևոչբնէ ոեր ևէ ալլոհ կոչ ոեեուբէրէն, ևէալլոհանան ոչոչբնէրէ ևոռոչոչնէրէ ֆեչհնէ։
Deista, *sm.* déiste, m. աաաաաձանան - այն որ հաւատալ ևէնի յԱլլոհ աաանց ինչ նմա պարտն մաաաչանէլոչ - ևոչբնէ ոեր ալլոհ կոչ ոեեուբէ - ոեր ալլոհանան ոչոչբ ոեր ևէրնէ ևոռոչոչնէ։
Deità, *sf.* divinité, f. աաաաաձոէֆնէն։
Deitade, *f.* Աաաաձ - ալլոհնէբ - ևէռնէնեէն - ֆռոչբնէբ - ի ալլոհն - ֆռոչբ։
Delatore, *sm.* délateur, m. ամբաաաան - քաա - չաբաֆօա - ֆօզֆօ - ֆէզնոչբնէ - պ՛ռ հոչ - ևէռնէռնէրնէ։
Delazione, *sf.* dénonciation, f. ամբաաաա - ռաւնէֆնէն - քաաէֆնէն - ևէռնոչբնէ - ևէռնէ ևէռնէ։
Delegato, *sm.* delegué, m. աաոիկան - զոբ - ձանալ - վէբաչաչ - ևէռնէ - ֆռոչբնէբ - ռաչբբ - եֆն։
Delegazione, *sf.* délégation, f. կարգնէլն ի զոբ ինչ - չանձն առնէլն ալ զոբ ինչ - պէռոչբ - ևէռնէ ևէռնէ ֆօռ։
Delettabile, a. délectable. հնչաաական - զաալճաբաա - ֆռեչբնէ - ռօչ։
Deletto, *sm.* choix, m. ընաաբնէն - ռեվ։
Delfiniera, *sf.* harpon, m. երկբժանի ձկնոբաաց - ևէռնէբ։
Delfino, *sm.* dauphin, m. 2. fig. bossu, m. գեզֆին - 2. աաաչաաան - ռօռ - չ դոբբբէ - ռօ ևաաչ - ֆաոռաա - ռեվնէն - 2. ֆռոչաբ։
Delibare, va. goûter. հաշակել - ֆռոչռաբ։
Deliberare, va. délibérer. քնձնէ - ֆաոչնէ ի ինչ - ֆաոչ ինչ - 2. աաչ - ձանձել - հաաաաաձել - գնձել ի ֆաոչ - ինչ ևէռնէ ևէռնէ - ֆռ - ալլոհնէռ - ֆէզևէռնէ ևէռնէ - 2. ռնէռ - ոեր ևէռնէ - ֆէզևէռնէ ֆօռաա - ֆռոռաա ևէռնէ - ֆէզևէռնէ ևէռնէռնէ - ֆռոռ ևէբռնէ։
Deliberativo, a, a. délibératif, ve. հաաաձնչաչ - ի քաոխհաան - 2. ընաաբնէն (վճռաչ) - ևէռնէ - 2. (բեռնչ) - ալլոհնէռնէռնէ - ևոռնէռնէռնէ։
Deliberazione, *sf.* délibération, f. քնձնէ - ֆռոչբ - խորհուրդ - խորհրդակցութիւն - 2. ֆէզոբ - հաաաաաձնէ - գնձնէ ի ֆաոչ - ռնէռնէ։ - ֆռ - ալլոհնէռ - ֆէզևէռնէ - 2. բեռնչ - ռնէռաա - ֆէզոբ։
Delicatamente, *av.* délicatement. փափկութիւնի - զբզանաչ - ռաաաձնէռնէ։ ևռ - ևէռնէռ ևէռ - ևռնէռաբ ևէռ - ևէռնէռնէռ ևէռ - ևռնէռաբ ևէռ։
Delicatello, a, a. un peu délicat, e. սակաս ինչ փափուկ։ պբբ ռչ ևռչէռ։
Delicatezza, *sf.* délicatesse, f. փափկութիւն - զբզանաբ - քնչռնէ ֆռոչռ - քնչռնաբ - զբզանութիւն - 2. - ռաաաձնէռնէ - ևաաաաաձնէռնէ - գեզեչնէռնէ ֆռոչռ - 3. - քաոչզռռնէ ֆռոչռ - ռնէռ - չռռնէռնէ - ևռնէռ - 3. ևէռ - չնէռ - ֆռոչռնէռ - ևռնէռ - 4. - ևէռ - ևէռնէ - ֆռոչռնէռ - ֆռեռ - ևռնէռ - ռնէռ - ֆռոչռ։
Delicato, a, a. delicat, e. 8. délicieux, se. ևռզբ - բաաակ - փաաձակ - կաաոչզ - 2. - ազ - ևէռ - չռռնէռ - ռնէռ - ռնէռաչաաձ - 3. - զբնէ - ֆռոչռ - փաաձակ - զբզ - 4. - ձաաաբ - ռնէռ - 5. - ևաբաաբ (զբռն) - չչնաչ - ռնէռ - 6. - զեզեչնէռ - ռաաձնէռնէ - բաաակ - 6. - զձաաբնէռ - ձձաաբ ռաաբզռ - զեզաաբաաբաբ - լբ փաաձաբաբ - ևռզբ - ռչնաաեչռաչբնէչ - 7. - ևռձնոչ - եբբնէռ - զձաաբ - զբզռաչռնէռ - 8. - ֆնչռաաական - բնէբբաա - ևէռնէռ - ևռնէռ - 9. - ևէռնէռ - ևէռնէռնէռ - ռնէռ - ևէռնէռ - 2. - ևէռնէռ - ևէռնէռնէռ - ֆռոռ - ևռնէռ - ևռնէռ - ևռնէ

Delitto, *sm.* crime, m. յանցանք · մեղք ՝՝՝՝ ֆոգոտիճ · խոհ · ՝ի՝ն՝ա՝ճ · ՝ճ՝կ՝ր՝ճ՝ · ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Delizia, *sf.* délices, f. pl. փափկութիւն, քաղցրութիւն զգայարանաց · ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Avere in delizie, *faire ses délices de qc., aimer beaucoup.* սիրել յոյժ · ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Deliziare, *vn.* ես *vivre, jouir, vivre dans les délices.* փափկանալ · զուարճանալ · ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Deliziarsi, *vp.* ես *délices.* փափկանալ · զուարճանալ · ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Deliziosamente, *av.* délicieusement. փափկութեամբ · զուարճութեամբ · անուշութեամբ · ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Delizioso, a, *a.* délicieux, se. հեշտական · քաղցր · բերկրական · անուշութիւն · ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Delubro, *sm.* temple, m. տաճար · սեղան · հեյնել · ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Delucidazione, *sf.* éclaircissement, m. լուսաւորութիւն · յայտնութիւն · մեկնութիւն · ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Deludere, *va.* tromper, jouer un tour. խաբել · պարել · խաղալ · ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Deludimento, *sm.* tromperie, surprise, f. խաբեութիւն · պարարտ · ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Deluditore, *sm.* trompeur, m. խաբեպաց · պարիչ · խաղող · ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Delusione, *sf.* tromperie, surprise, f. խաբեութիւն · պարարտ · ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Deluso, a, *a.* trompé, e. խաբեալ · պարարեալ · ծաղր եղեալ · ի գերեւ եղեալ · ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Demagogo, *sm.* (capo di una fazione popolare) démagogue, m. առաջնորդ հերձուածոյ ժողովրդական · ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Dementare, *va.* rendre fou. յիմարեցուցանել · ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Dementatore, *sm.* qui fait perdre l'esprit. յիմարեցուցիչ · ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Demente, a, insensé, e. անմիտ, ի մտից անմիտ · յիմար · ճիտից ածեալ · ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Demenza, *sf.* démence, f. անմտութիւն · յիմարութիւն · ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Demergere, *va.* noyer, submerger. ընկղմել · ընկղմացնել · ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Demeritare, *vn.* démériter. անարժան, խոտան լինել · յայտ կամել · մերձել · ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Demerito, *sm.* démérite, m. ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Demerso, a, *a.* enfoncé, e. ընկղմեալ · ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Democraticamente, *av.* démocratiquement. ընկերակառավարութեամբ · ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Democratico, a, *a.* démocratique. ընկերակառավարական · ընկերակառավարաց · ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Democrazia, *sf.* démocratie, f. ընկերակառավարութիւն · ընկերակառավարական ՝՝՝՝ · ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Demolire, *va.* démolir. կործանել · ապերել · քանդել · փլուցանել · ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Demolizione, *sf.* démolition, f. կործանումն · ապերումն · քանդումն · ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Demoniaccio, *sm.* grand diable, m. գեւ մեծ · դեւաձի · ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Demoniaco, *sm.* démoniaque, m. ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Demoniaco, a, *a.* furieux, se. enragé, e. գեւահար · դեւավիպ · դեւամոլ · զայրացաւոր · ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Demonietto, *sm.* petit démon, m. գեւիկ · դեւուկ · ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Demonio, *sm.* démon, m. գեւ · դեւ · ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Denajo, *sm.* argent, m. արծաթ · ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Denaro, *sm.* ես *bien.* ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Denegare, *va.* refuser. ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Denigrare, *va.* ternir. ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Denigrazione, *sf.* dénigrement, m. ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Denodare, *va.* dénouer. ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Denominare, *va.* dénommer. ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Denominativo, a, *a.* dénominatif, ve. ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Denominatore, *sm.* dénominateur, m. ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Denominazione, *sf.* dénomination, f. titre, m. ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Denotare, *va.* dénoter, désigner, exprimer. ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Denotazione, *sf.* dénotation, désignation, f. ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Densare, *va.* condenser. ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Densezza, *sf.* épaisseur, f. ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Densità, *sf.* ես *épaisseur.* ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Denso, a, *a.* dense, condensé, e. ՝ճ՝կ՝ր՝ճ՝ ·

Dentáccio, *sm. grosse vilaine dent*, f. մ-ասուն մեծ եւ տգեղ իր կամ կենդ անի։

Dentáme, *sm.* ⟨*denture*, f. շարք ատամնոց։

Dentatúra, *sf.* ⟨ատամնոց. տալ եղիշեր. տալ լեզր. մանրամասնել. բերանի սեռնան։

Dentáre, *vn. faire les dents.* Ատամանել, դնել ատամունս. տալ կենդանին։

Dentáta, *sf. coup de dent*, m. ատամնային խածուածք. տիւնեի ընդհան։

Dentáto, a, *a. dentelé, e. dentu.* ատամնաձեւ. տիւնեի տալ տիւ. փոքրերու տեղ տեղ ատամներ։

Dènte, *sm. dent*, f. 2. fig. *pouvoir*, m. *force, violence*, f. ատամն. ժանիք (գազանաց). * ատաղ. 2. զօրութիւն. ատամնութիւն. բանութիւն. ժանդութիւն. տիւ. տիւն. տեղ տան. 2. ձեռք. զօր. կերակրի։ ֆուլենի։

Mostrar i denti, *montrer les dents à qn. faire mine*, f. Ցանդատիկ. ցիւրեի իմիտ. տերպերիւնի կերպարանք։

Far ballare i denti, *manger. mordre*, ի բերան։

Restare a denti asciutti, *rester sans manger.* Ինչ ատամի չմնալիկ ինչ. ան ֆուլենի։

Tener l'anima co' denti, *avoir la mort entre les dents.* ի գրանդ մահու. Ատամին։ եղելի բերան տլեան. տեր ոչ ատամ-ոս տլան։

Dir checchessia fra denti, *parler entre ses dents.* ընդ ատամունն խօսել. չընիել. քրթմնջել. ֆըլընդանի։

Dentellare, ⟨*vn. ronger un peu. rendre pointu*, ի բերանի տալ. տիւ տալ. ի բերանի տալ. տիւ տալ. ֆեռնանկիւնի։

Denticchiare, *v.* տիւ տալ. ի բերանի տալ. տիւ տալ. ֆեռնանկիւնի։

Dentellato, a, *a. dentelé, e.* ժանտաձեւ. տիւնեի տիւ տիւ. ֆեռնանկիւնի։

Dentellière, *sm. cure-dent*, m. չիղ. զոդի գամասնոյ մաքրելոյ. * ակռամաքրիչ. տիւ ֆեռնան։

Dentéllo, *sm. dentelure*, f. 2. *engrêlure*, f. ատամնաձեւ քանդակ. 2. ատամն. սար ձայն տիւ տեղ ձեւ. ֆեռնան իւր. ֆեռնանկիւնի տեղ տան։ 2. տիւ տեղ եղելիս ասձա։

Dentino, *sm. petite dent*, f. ատամին փոքրիկ ֆեռնան տիւ։

Dentizióne, *sf. dentition*, f. ատենի եղանելն ատամնոյ. տիւ ելքերաս։

Déntro, *av. dedans.* ի ներքս. ի ներսի ներսիդ։ — *prep. en.* ի միջ. ի ներսի։

Denudáre, *va. dénuer. 2. découvrir, exposer.* մերկացուցանել. զրկիլ. կողոպտել. 2. բանալ. յայտնել. ազատ. 2. ասլ. ասլեանալ. դէպան իմիտ։

Denunzia, *sf.* ⟨*dénonciation*, f. ազդեւ։

Denunziamènto, *sm.*) յայտնիւն. Ցանդացուցիչ. 2. ամբաստանութիւն. խոստ. խոյ. ընդ. 2. ասլեանալիս։

Denunziáre, *va. dénoncer.* ազդ անել. զեկուցանել. Ցանդացուցիչ. 2. ամբաստանել. խոստ ասլեանալ. պետրոսանի. 2. ասլեան. ասլեանալիս իմիտ. ֆուլենի։

Denunziatóre, *sm. dénonciateur*, m. Ցանդացիչ. 2. ամբաստան. խոստ ասլեան. պետրոսանի. 2. ֆուլենիչ. զանձ. ասլեանիչ։

Deortatório, a, *a. propre à dissuader.* որ Ցանդացուցանէ ի Ցանդանալ անգր. Ցանդարգելչիչ. ասլեանալիչ պետրոսանի։ — *sf.* ⟨*dissuasion*, f. Ցանդարգելութիւն. ասլեանալիս։

Deortazióne, *sf. dissuasion*, f. Ցանդարգելութիւն. ցոյն գործարք. ասլեանալիս ի Ցանդանալն. ֆեռնանկիւնի ասլեանալիս. ասլեանալիս. ասլեանալիս. ասլեանալիս։

Deosculazióne, *sf. baiser*, m. *embrassade*, f. Ցանդագր. Ցանդանալիս. գործելն գիմանալիք. ասլեան. ասլեան։

Depapeuráre, *va. appauvrir.* ապրանացուցանել. անանկացուցանել։

Depelàre, *va. écorcher.* մորթել. ասլեանալ. ասլեան։

Dependènte, *sm. dépendant, client*, m. որ կախեալ կայ ումեքէ. Ցանայ. Ցանանակ. Ցանգնդեալ. իշխանաւոր. պահլեւ. եւ ասլեան. Ցանայ. ասլեանալ. ասլեան։

Dependentemènte, *av. dépendamment.* ի Ցանան. եւնելէ. ասլեան պահլեւ ասլեանալ. ասլեան ասլեան։

Dependènza, *sf. dépendance*, f. լինելն ընդ Ցանայ. ընդ իշխանութեան. Ցանանակութիւն. Ցանգնդութիւն. 2. կախեալ կայն գիմելէ. կայ. յանկութիւն. Ցանգրդութիւն. կարգադրութիւն. ասլեանալութիւն. եւ. պետրոս ասլեան ասլեան. ասլեան. ասլեան ասլեան. ասլեան։ 2. ասլեան. ասլեան։

Depenzolàre, *va.* ⟨*pendre*, f. կախել. ասլեան։

Deperdére, *va. perdre*, f. կորուսանել. ասլեան։

Deplorábile, a, *a. déplorable, fâcheux, se.* գժբաղդ. ողորմ. ողորդ արժանի. ողորմելի. ասլեան եւ ողորմ. ասլեանալ. ասլեան։

Deplorabilmènte, *av. déplorablement.* գժբաղդ օրինակ. Ցանասանութեամբ. ի ներ ներեան. ասլեանալ ասլեան։

Deplorare, *va. déplorer.* ողբալ. կոծել. ասլեանալ. յանել. ասլեան։

Deplorazióne, *sf. lamentation*, f. ողբ. ասլեանալ. կոծ. ասլեան. ներեան։

Deponènte, a. *déposant, e.* 2. *déponent, e.* Ցկախ (ի գամասանութի). 2. Ցանայ (բան, *pass*). ասլեանալիչ խոսն. ասլեանալիչ Ցանդրեալ ասլեան ներեան. 2. ասլեան ասլեան ասլեան ասլեան (ձեւ).

Deponiménto, *sm. déposition*, f. Ցանձնելն լինելն Ցանդանութիւնել. ասլեանալ. ասլեան։

Depopulazione, *sf. dévastation*, f. ապար-գումբիւն. ապէր · կորձանումն. խաւար · վե-րածութիւն · աւերումն ·

Depórre, *va. déposer.* գնել · բնկերնալ · թո-դուլ · կամաձայ · հրամարել · ի բաց կալ · Ձ · հանել · յիշխանութենէն · բնկերնալ · ի պա-տասխան · Յ · վկայել (յատենի). վկայութիւն գնել · Ժ · յատկաց ապ · աւանդել · Հատա-ապ · ապաւէն · ընդունիլ · ի պահ · ընդ-ունիլ · ի պահ · ընդունիլ · ի պահ · ընդունիլ · ի պահ · ընդ

Derivato, *sm.* dérivé, m. ածական, ելեալ. · ելական. · ասոր օրէն. · փոխ-բառեր (լեզ.).

Derivazione, *sf.* dérivation, f. ածականութիւն. ըստ կիզակ. · 2. բարեմասն. ելանելն առաջանալ. · առաջադրեալութիւն. · ելական. · ասոր օրէն. · ասորագրեալ. · 3. էլլիպսիս.

Derno (issar la bandiera in), *va.* (alzar la bandiera in cima dell' asta e tenerla serrata) mettre le pavillon en berne. վերացուցանել եւ. ամփակել զդրաշէս · դարձուցանել եւ. ամփակել զդրաշէս · դարձուցանել ընդ ինքն ի ներքոյ.

Derogabile, *a.* à quoi on peut déroger. խափանելի · յորմէ յարձակ է բառնալ ինչ · գործելու օրէնաց. ի ներքոյ ընդունելի պիտանի.

Derogare, *vn.* déroger. 2. diminuer, faire tort. բառնալ. Հաւանելն ինչ յօրինաց. խափանել. եղծանել զօրէնս. 2. նուազեցուցանել · բառնալ զպատճառս · սակաւացուցանել · գործոնաս խոտել ինչոյ · պղծել · գործոնաս պատրաստութեամբ ինչոյ · 3. նուազեցուցանել · պղծել զինչ ինչոյ · խոտորեցուցանել ի ներքոյ.

Derogatorio, *a.* a. derogatoire. խափանիչ. խոտել. նուազ.

Derogazione, *sf.* dérogation, f. օրէնադատ. յարմարութիւն. Հաւանելն ինչ յօրինաց · խոտել ինչոյ · պղծել · գործոնաս պղծութիւն.

Derrâta, *sf.* denrée, marchandise, f. 2. cela. 3. dose, portion, f. ապրանքանկոյ վաճառք. 2. այս ինչ. այս. 3. մասն. բաժին. պիտոյ. Հաւասար. Հուլ. 2. պատ ընդ. պատ. 3. ֆաղ. Հնձան.

Dervis, *sm.* derviche, dervis, m. կրօնաւոր Տաճկաց · անձնուէր · ներգնէ.

Descendente, *a.* descendant, e. իջանոզ · 2. անդառնոզ · գալակ · ծնանիչ. 2. իջանիչ. նուէրաւոր.

Descendere, *vn.* descendre. իջանել · իջանել.

Descenso, *sm.* descente, f. էջք · ելիչ.

Descéso, *a.* à. descendu, e. իջեալ. ծնանիչ.

Deschétto, *sm.* escabeau, m. սեղան փոքրիկ · դնելոյ տեղիք է.

Désco, *sm.* table, f. սեղան · տաքեղան.

— de' macellai, étal de boucher, m. սեղան մսավաճառաց · գոռոզաց պիտիներէզ.

Descrittivo, *a.* a. descriptif, ve. նկարագրական. * առարկայական · էնոյեն.

Descrittóre, *sm.* qui décrit. նկարիչ · պատմիչ. * առարկայող · էնոյեն · էնոյեն է ասեն.

Descrivere, *va.* décrire. 2. écrire, enregistrer. նկարել · գրագրել · պատմել · Տառել. պղծել · * առարկայել. · 2 · արձանագրել · ընդ գրով արձանել · ի մատեան Հաստատել · էնոյեն. ինէնէն ինչոյ. 2. նուէրաւոր · էնոյեն ինչոյ.

Descrivibile, *a.* descriptible. նկարելի · գոր յարմար է նկարել · պատմել. * առարկայելի · էնոյեն օրինաւոր.

Descrizione, *sf.* description, f. tableau, m. նկարագիր · պատմութիւն. Տառ. նկար · պատկեր. * առարկայութիւն · էնոյեն · պէյտն. ինէնէն.

Desercére, *va.* (ha il solo participio Desérto) abandonner. թողուլ. լքանել. ինէրէ ինչոյ.

Desertáre, *va.* ravager. աւերել · քանդել · նէզէնէն · նուագ. վէրէն ինչոյ.

Desservire, va. desservir. նպաստ. ոյ Տաճկաց բարեաց · ոնէլէնի վէրէն · նէյէ նուագին ինչոյ.

Desérzione, *sf.* désertion, f. լքումն. 2. գործոնի լքանել · փախուստ ի պիտանութենէ ինչոյ. 2. նէզէնէլէնէն նուագ · վնասագործութիւն. էյէրոզ. նուագ.

Desiábile, *a.* désirable. ցանկալի · նուագնէնէն · նուագնէնէն.

Desiánza, *sf.* désir, m. ցանկալութիւն · փափագ · ուրախ · նուագ.

Desiccáto, *a*, a. desséché, e. չորացեալ · նուագնէնէն.

Desiderábile, *a.* désirable. ցանկալի · ուրախ · նուագնէնէն · նուագնէնէն.

Desiderabilménte, *av.* ardemment, ակնա. ցանկալելապէս · անդրանապ · ըստ ուրախ · նուագին ինչ.

Desiderare, *va.* désirer, souhaiter. ցանկանալ · փափաքել · ըղձանալ · ցաղանալ · անձրագալ · ուրախ · ուրախ · ուրախ · ուրախ · նուագ. Հնձան · Տաւրերի ինչոյ · ուրախ · նուագ. Տաւրերի ինչոյ · նուագ.

Desiderativo, *a*, a. souhaitable. փափաքելի · ուրախ · նուագնէնէն · նուագնէնէն.

Desideratóre, *sm.* amateur, passionné, m. ցանկացող. անձկացեալ · ուրախ · նուագ · ուրախ · նուագ.

Desidério, *sm.* désir, m. envie, f. ցանկութիւն. փափագ · իղձ · ցաղանագ · անդրանապ. անձկանկ · ուրախ · նուագ. Հնձան · Տաւրերի · ուրախ · նուագ. Հնձան · փոքրոզ · փոքրոզ.

Desiderosamènte, *av.* avidement. ակնա. ցանկութեամբ · անդրանապ · ուրախ · նուագ. Հնձան ինչ.

Desideróso, *a*, a. désireux, se. ցանկացող · փափագող · ուրախ · նուագ. ուրախ · նուագ. Տաւրերի · նուագ. Տաւրերի · նուագ. Հնձան · նուագ. Տաւրերի · նուագ.

Desidia, *sf.* (pigrizia) oisiveté, f. ծուլութիւն · ինէրնէ ինչոյ · նուագնէնէն.

Designáre, *va.* désigner. նշանակել · ցուցանել · գծել · նուագ ինչոյ · նուագնէնէն.

Designazione, *sf.* dessin, m. նկարագիր · պատկեր · գծում.

Desinare, *vn.* dîner. Տաւրել · ճաշել ինչոյ · նուագ. նուագնէնէն ինչոյ.

— *sm.*) dîné, m. Տաւրել · ինէրնէ · նուագ. նուագնէնէն ինչոյ.

Desinàta, *sf.*) լեր ինչոյ · ճաշել ինչոյ · նուագ. նուագնէնէն · նուագնէնէն.

Desinatóre, *sm.* dîneur, m. ար Տաւրէ. Տաւրող. Տաւրագործ · ճաշել ինչոյ · նուագ.

Desiménte, *a.* qui fait désinence. կատարեալ · որ կատարի (ի գիր ինչ). · նուագնէնէն.

Desiménza, *sf.* désinence, f. կատարած · վախճան. վերջ (բանից). · նուագնէնէն · նուագնէնէն · նուագ. ինչոյ նուագ.

Desio, *sm.* désir, m. ցանկութիւն · ուրախ.

Desióso, *a*, a. désireux, se. ցանկացող · ուրախ · նուագ. ուրախ · նուագ.

Desiosamènte, *av.* ardemment. ցանկութեամբ. ուրախ ինչ.

Desiráre, *va.* souhaiter. փափաքել · ցանկալ · Տաւրել · ուրախ · նուագ.

Desire, *sm.* désir, m. ցանկութիւն · ուրախ ·

Desistere, *vn. se désister, renoncer à.* կասել, դադարել, ի բաց կալ. Գրամարել. Ձեռնաթափ լինիմ. Ետի դառնամ. Ետ կը կենամ.

Desnōre, *sm.* (disonore) *déshonneur*, m. անարգութիւն. արհամարհանք. հաֆարհրնէ. պիծանալէ.

Desolamēnto, *sm. désolation*, f. *dégât*, m. աւեր. քանդումն. խորտակ. Վերայ լինիմ. Վերանկանէ.

Desolare, *va. désoler. ամայեմ, ի մեծաւոր ի բնակչաց կացուցանեմ. աւերեմ. քանդեմ. կործանեմ. 2. ի մեծաւոր. լքանեմ. տառապեցուցանեմ. տրտմեցուցանեմ. խորտակեմ. Վերայ լինիմ. Ետ էրթամ. Ետը կը կեցնամ լինիմ. տարեմ. 2. ղպրոնեմ. Ետը էրթալ կ'ելնէ. Ետէրթ կ'երթամ.*

Desolato, *a. a. ruiné, e. 2. attristé, e. ամայեալ. աւերեալ. քանդեալ. 2. ի մեծաւոյ. տրտմեալ. տառապեալ. Ետէրթալ. Խորթ տրտմած. 2. Կ'ելնէ ետը. Խոռվէր. Գնդնիլ. Գիրուած. Ռեհալնէրէ.*

Desolatore, *sm. devastateur*, m. աւերիչ. քանդիչ. Խորտակ. Վերան խոցիչ. Գիրնող.

Desolazione, *sf. désolation*, f. աւեր. քանդումն. կործանումն. 2. լքումն. վիշտ անձաւորին. տառապանք. Խորտակ. Վերան լինիմ. Խոռվեղ. Վերանկանէ. Ետէրթ. 2. Կ'ելնէ. Ետէրթ տրտմած. գնդնիլ. Ռեհալնէրէ տրտմութիւն. Ետ տրտմած.

Desperanza, } *sf. désespoir*, m. յուսահատ-
Desperazione } *տաճիւն. Յուսահատնէրէ. Ետ գի տեսնէրէ.*

Despētto, *a. a. méprisé, e. արհամարհեալ. Ետ. Խորտնէրէ.*

Despoticamēnte, *av. despotiquement. տիրապարտ. Իշխեցիչական գրամանաւ. տնաղդեմ տէրութեամբ. Հաւասարած. Ռեհալնէրէ Կ'ելնէ. Ետ. Ռեհէրէ. Ճգնորեն.*

Despotismo, *sm. despotisme*, m. *տնաղդեմ տէրութիւն. տիրակ իշխանութիւն. Ռեհելնէրէ. Իշխէրէ.*

Despōto, *sm. despote*, m. *պետ. Իշխեցիական իշխանի. Տիրաճիւնական տէր. Գիրնելնէրէ. տէրէ տեռ. Իշխեցիչ կերդ գործողի. տեռէրի.*

Dēsso, *a, pr. lui-même, proprement lui, elle. Իշխն. Իշխ իսկ. Իշխ իսկ գլխովին. Նա Իշխն. Ինքն.*

Egli è —, *c'est lui-même. Իշխ իսկ է. ու ինքնիւ ուր.*

Destamēnto, *sm. réveil*, m. *զարթումն. յանդիման ի քնոյ. ոտքեան.*

Destare, *va. éveiller, reveiller. զարթուցանեմ. յարուցանեմ. 2. գրգռեմ. երկայնքրդրգիչ. արծարծեմ. 3. միանգամայն սկսանեմ. Նորոգեմ. ոտքեցնէրէ. Ռեհէրէ. Խոռվեմ. պէտ լինիմ. 2. ի ընդոծրոհ. Ետէրէ. Ռեհրնէ. Խոռնալնէրէ. 3. Ռեհէրէ դալ.*

Destarsi, *vp. s'éveiller. զարթնում. յանձին. ոտքեանի. Խորտնեն պէտ ուր. Գիրնելնէրէ. Ռեհնէ ուր.*

Destatōjo, *sm. réveille-matin*, m. *ժամացոյց զարթուցիչ. * զարթուցիչ. ոտքեանըրդէ. Լաւրէ տեռ. գնդնիլ.*

Destatōre, *sm. qui réveille. զարթուցիչ. ոտքեանըրդ. գնդնիլ.*

Desterità, *sf. dextérité*, f. *ձեռնակատիճն. Կ'երէ.*

Destillazione, *sf. distillation*, f. *մաքուր. Տմբեր. գնդնիլ. Կ'երէ. Խմբեռնէրէ.*

Destinare, *va. destiner. տաճմանեմ. կարգեմ. Կամաւորեմ. կացուցանեմ. որոշեմ. 2. դնեմ ի մտի. 3. պատրաստեմ. պատրաստեմ. Ռեհրնէ. Գնդնիլ. Ռեհէրէ. Ետ էրթամ. Ետը կը կեցնամ լինիմ. տարեմ. 2. Ետէրէ. Ռեհէրէ. 3. Կ'երէ. Ռեհէրէ.*

Destinata, *sf. destinée*, f. *Ճակատագիր. ուր Կ'երէ. Ռեհէրէ.*

Destinatamēnte, *av. par ordre du destin. քան Ճակատագրի. քան Ճրամանաց. Ռեհէրէ Կ'երէ.*

Destinazione, *sf. destination*, f. *որոշումն. կարգելն. Կամաւորելն. Ռեհրնէ լինիմ. Ռեհէրնէ. տարելմա. Ետը.*

Destino, *sm. destin*, m. *fatalité, destinée*, f. *Ճակատագիր. բախտ. վիճակ. բաշխ բախտ. Ճրամանք. բախտաւորելն Ճրամանք. ուր Կ'երէ. ուրնեռ Կ'երէ. Ետ. Ետ. Ետ. Ետ. Ռեհէրէ. Ետը. Ռեհէրէ. Ետ. Ռեհէրէ.*

Destituito, *a, a. délaissé, e. լքեալ. ի ոտքեալ. Ռեհէրէ ուրնեռ. Ետ.*

Dēsto, *a, a. éveillé, e. 2. éveillé, vigilant, e. զարթուցեալ. զգաստ. Կայուտ. Ձարտար. * Ճարպիկ. ոտքեան. ոտքեանըրդ. գնդնիլ. Ռեհէրէ. Ետ. 2. Կ'ելնէ. Կ'երէ.*

Dēstra, *sf. la main droite*, f. *2. droite*, f. *աջ. աջոյ մեռն. 2. աջակողմն. տեռ. Կ'երէ. տեռ. Ռեհրնէ. Կ'երէ.*

Destraméntе, *av. adroitement. ձեռնակատիճ. * ձեռնակատիճ. * Ճարպիկատիճ. Կ'երէ. տեռ.*

Destreggiare, *vn. agir avec adresse. խմաւանեմ. Ճարպատիճ գնալ. գործել. տեռ. Կ'երէ. Ռեհէրէ. Կ'երէ. Ռեհէրէ.*

Destrézza, *sf. dextérité, adresse*, f. *fig. sagacité, ruse*, f. *ոգաւորութիւն. ըմբռնութիւն. ձեռնակատիճն. * Ճարպկութիւն. Ճարպատիճ. կարգաւորութիւն. խմաւանութիւն. խորակատիճն. Կ'երէ. Կ'երէ. Ռեհէրէ. տեռ. 2. Կ'երէ. Ռեհէրէ.*

Con —, *adroitement. ոգաւորութեամբ. Ճարպատիճ. Կ'երէ. տեռ.*

Destriēra, *sf. jument*, f. *մատակ ձի. Էշտրէ.*

Destriére, *sm. beau coursier*, m. *արքունի.*

Destriéro, *sm. cheval de bataille. ձի. Էրեսաց գնդչցին. գամասգան. Կ'երէ.*

Dēstro, *sm. commodité, conjoncture, occasion favorable, f. 2. lieu d'aisances*, m. *commodité*, f. *պարապ. ժամ պարապոյ. պատեղ. գիպուած. ժամ. 2. սահման. * պարագրոց. Կ'երէ. Ռեհէրէ. Ետ. 2. Կ'երէ. Ետը. Ռեհէրէ.*

— *a, a. adroit, e. 2. droit, e. 3. fin, rusé, e. malin, maligne. պատ. ղչտ. ոգաւոր. Ճարպիկ. 2. աջ. աջոյ (մեռն). 3. խորագէտ. խաբեպատիճ. Ճարպատ. * Ճարպիկ. Կ'երէ. Ռեհէրէ. 2. տեռ. (Կ'երէ). 3. տրէճ. Կ'երէ. Կ'երէ.*

— *ar. adroitement.* *անդամալիճակաւոր. ճարտարութեամբ.* ՟նկէնէնլէ. ՟՟՟՟՟ լէ.

Destrüggere, *va. détruire.* *կործանել.* ՟նէնմէ.

Destruttóre, *sm. destructeur*, m. *կործանիչ.* ՟նէնճը. *խորտ.* ՟էչըն ՟խոչ.

Desviáre, *va. dérouter.* *խոտաթղթամգանել. մոլորեցուցանել.* ՟ոռճնմէ. ՟ալըշմէ. ՟լաէշմէ.

Desúmere, *va. inférer, conjecturer.* *կնդել. վճարել գրանն. ի մէջայ. ի մէջ բերել. տեղ դուշլմէ. ՟նոչէն ՟նէնէ.*

Desúnto, a, *a. infère, e. ի մէջ բերեալ. կնդեալ.* ՟նէնէնէն ՟նէր՟լմէ՟լ.

Detenére, *va. retenir.* *արգելուլ. առ իւր ունել.* ՟լէ ջէնէ.

Detentóre, trice, *s. détenteur, trice.* *անիրաւ առացիչ. անիրաւ.* ՟նէնճէ ՟էրէն ՟ջոլ ՟էոչ՟. ՟ջոլճը. ՟ճոբ՟ռմէչ.

Detenzióne, *sf. détention*, f. *կալանք. բանտ. 2. գրաւիչն. ունելն առ իւր. անիրաւ. ըստացուած. ՟ճոբ. ՟ճոբ ՟նէնէ. 2. ՟ջոլ ՟նէնէ.* ՟լէ ջէնմէ. ՟ճոբ՟ռմէչէ՟լէ.

Detergénte, a. *qui nettoie.* *սրբիչ. մաքրիչ.* ՟ռէ՟ժէչ՟լէնէ՟լէ.

Detérgere, va. *nettoyer, détergер.* *սրբել. մաքրել.* ՟ռէ՟ժէչ՟լէնէ՟լէ. ՟նէչէ՟լէ.

Deterioraménto, *sm. détérioration*, f. *յաւիժացումն. ապականութիւն. վատնումն. փճացումն.* ՟ճէնէ՟ռէ՟ջէ՟ռէ՟ջէ՟ռէ՟ջ

*պարապալ· ֆիշտոան ֆիշտոան նաքէ· հէ· ոխտնէին հէր պէր ոխտնէոխ· ոսքնէլ։

Dettame, *sm.* *sentiment*, m. *ազդեցութիւն, լոյս մտաց· բան· միտք· ֆիլոքին տաս իմիտի իւնաց· խոսոխ· ոքն· ֆեհմ· ևէհն։

Dettamento, *sm.* *dictée*, f. *առէն զգրէին· տալ առ ի գրել· ոիելադրութիւն· *գաս առութիւն· ոեշևէնիկ տալոցրոս։

Dettare, *va.* *dicter*. *առել զգրէին· առել առ ի գրել· ազդել· ոիելացրել· առել· ուսուցանել։ *գրել տալ· *գաղտուն· ոեշևէնիկ տալոցրոսք· պէրսի· ոեշևէնիկ տ պէրսի խուշտ· նաշտաևէնիկ պէրսի· պէրսի· խոշոնիկ· իւնէ· նիելքին վէրսի· իվրաև իմիտ։

Dettato, *sm.* *diction*, f. *style*, m. *պոման, կարգ, կաղմութիւն քանիզ· բանք· խոսք· ասացուած· վէհնէ· խոշնէ· ոեշևէնիկ էոսոխ։

— a, a. *dicté*, e. *առացեալ առ ի գրել· ոիելացրեալ· նաշտ իւնէ ոեշևէնիկ։

Dettatore, *sm.* *qui dicte*. *որ առէն առ ի գրել· որ ոիելացրէն· ոեշևէնիկ տալոցրոսն· նաշտ իւնէ ոեշևէնիկ· ճոշնէ ոսքոս։

Dettatura, *sf.* *dictée*, f. *առէն առ ի գրել· առելի գրելին· 2. առացեալ բանդն· գրելիք· ոեշևէ նաշտոցրոս· նաշտ իւնէ ոխտ· 2. նաշտ իւնէ ոեշևէնիկ։

Dettazione, *sf.* *dictée*, f. 2. *sentiment*, m. *առելի գրելին· 2. ազդեցութիւն մտաց· միտք· ոեշևէ նաշտոցրոս· 2. ֆիլոքին տաս իմիտի· իւնաց· իւնէ· ֆեհմ։

Dètto, *sm.* *mot*, *bon mot*, m. *sentence*, f. *բան· ասացուած· գեղեցիկ բանք· միտք· իմաստք· ոխտ· ևնաչէն· ոխոտիելի ոխտ։

Dal — *al fatto*, *tout à coup*. *առժամայն· ոդնէնայն· առ վաշխոտ· ոևէն· ֆեհմ։

— a, a. *dit*, e. *առացեալ· ասուածեալ· ոխ ևնէլիչ· ճոշնէ։

— *fatto*, *aussitôt*. *խոկ ևէ խոկ· գրագ գրագ· վաղվաղակի· ֆիչ ևէ· հոսլ։ հոսլոնիկ։

Deturpare, *va.* *enlaidir*, *salir*. *պղծել· գարգարացուցել· տգեղանել· եզնաձել· գէրգոշտոնիկ· ֆէնէիկ· պղծել։

Deturpatóre, *sm.* *qui défigure*, *flétrit*. *տգեղնիչ· խանդարիչ· պղծոնիկ։

Devastaménto, *sm.* *pillage*, *dégât*, m. *ուերքանդումն· ասարութիւն· խորով· վէրսի· վէրսնէլքէ· նաշտ· նաշտ իմիտ։

Devastáre, *va.* *saccager*. *ուերքել· քանդել· ասար հարիանել· նէքնիկ· խորով· վէրսի իմիտ· նաշտ իմիտ։

Devastatóre, *sm.* *pillard*, m. *ասարտաս· նաշտնիչ· ճոշնէ։

Devastazióne, *sf.* *pillage*, *dégât*, m. *ուերքանդումն· ասարութիւն· նէքնիկ· խորով· վէրսի իմիտ· նաշտ· նէքնէ։

Devére, *sm.* *devoir*, m. *պարտ· պղծի։

— *va.* *devoir*. *պարտել· պղծնիկ ոխտ։

Deviamènto, *sm.* *déviation*, f. *détour*, m. *խոտորումն ի ճանապարհէ· զարտուղելիք· իշղանոսնէ նէքնիկ· ասչ։

Deviáre, *va.* *s'égarer*, *s'éloigner*. *զարտուղել· ասիանդիլ· խոտորել· ի ճիլքել· մոլորել· էլանել· արատար· հեռանալ· իշղանոսնէ· ասչ· իշղանոսնոս ևաշտնէ· ասքնէ· իշղանոչնոսք։

Devolúto, a, *a.* *dévolu*, e. *առացեալ իրա ևամբք· անկնաց· առնաց· հասառատալ· հոսնէ նաշտ ոաճնիկ ոխտնէոխ· էնէլնէլ։

Devolúzione, *sf.* *dévolution*, f. *ոաճռան, ոաճռումն իրառացեալ· ոաճռնիկ ոխտնէոխ· ևնէլնէ։

Devólvere, va. (far passare altrove) *faire acquérir par droit de dévolution*. *տալ առ ոք իրառացեալ· առանդել· հասառատալ· ոաճռացուցանել· * փոխանդել· ոաճռնիկ նէքնէրսնէ· ևնէլնէրսնէ· ոնէլնէրսնէ։

Devotamènte, *av.* *dévotement*. *առատաճ պարատնէիեամբ· էնէրնէառնդն սիրով *ոէիրճ եռանդութեամբ· էոդոնիկ իւնէ· զաճնիկոնէ· գնոնէոդոնիկ։

Devóto, a, *a.* *dévot*, e. 2. *zoué*, e. 3. *adonné*, e. 4. *dévoué*, *affectionné*, e. *բարեպաշտօն· առատաճպաշտօն· էնէրնէառնդն (ի հատուած)· 2. ոեթոնէալ· նոսիրեալ· 3. պարապալալ· 4. մտերիմ· սիրելի· կարեւոր· էոդոնէրնէլնէ· զաճնիկ· ոէճոս· էոդոնիկ էոսն· նէքնէ ի ոնէ· գնոնէոդոնիկ· 2. ոաճռնէրնէլնէ· 3. ճոսնէոդոնիկ· ևնէլնէ· 4. ոաճռնիկ· ճոսնէոդոս։

Devozióne, *sf.* *dévotion*, f. *բարեպաշտութիւն· առատաճպաշտութիւն· էնէրնէառնդն սիրոյ· Տոգեառն եռանդն·* էնէրնէառնդութիւն· զաճնիկոնէ· էոդոնիկ· էոդոնիկնէրնէլնէ։

Deuteronómio, *sm.* *le Deutéronome*, m. *երկրորդութիւն օրինաց· երկրորդ օրէնք· ոնէքնէլնէոնիկ· էոդնէոնիկ· ճոսնէ։

Di, *sm.* *jour*, m. *ար· ոխ· ցերեկ· կնէ· կնէոնէրսնէ· ևնէլնէ· բուռ։

Addì, *en tel jour*, *au jour*. *յաւուր· կնէոնէոնիկ։

A' miei — , *de mes jours*. *յաւուրս իմ· ի կեանս իմ· ոնէոնիկ կնէոնէրնէոնիկ։

A' gran — , *pendant l'été*, *dans les grands jours*. *գամառն· ոէճոսոնիկ· յաւուրս երկայնութիւն· նաշտ· ոսքոսնէ կնէոնէրնէոնիկ։

Di — in —, *de jour en jour*. *ար բան ար· կնէոնէրնէ կնէոնէ· կնէոնէ ոնէ կնէոնէ։

Al — d'oggi, *aujourd'hui*. *այսօր· այժմ· ոօս կնէոնէ։ (ոնէչնէոնէ·) էնէոնիկ։

Il —, l'ra —, *après-midi*. *ժամանակ յետ ճաշոյն, յետ ճաշարարի աւուր· ևէչնէոնէոնիկ ոնէոնէ։

Di, *prep. de.* (segnacaso del genitivo ; coll'articolo, Del, dello, m. della, f. dei, de', degli, m. pl. delle, f. pl. in vece di Di il, di lo, di la, di i, di gli, di le, *du*, *de la*, *des*) ...ր. ...ոյ· ...նաց· ...ից· 2. յատկութ... 3. ման· առ· ի· բնդ· ՀանդերձՀ... ...ս· ...ից· ...նաց· ...ոյ· 5. ի. յառ. 6. ի (առնէ). յ. 7. ...նաց· ...նէլն. ...ոյն· ...ից. (նէլն)· ...ից· (ոխ+ոէնէնլոցն). 2. նոսիրելու· նոսիրնէնէ· 3. նէլն. 4. (ևնաշ) ...ից· (ևնաշնէլնէ) նէլ· 5. ...ից· ...ե. (ևնաշնէ· էնէնէրնէլնէ·) 6. (նէլնէոնէ· (ճշ)ոնէ· 7. (նէլնէոնէ) ոնէ. (...նէոնէ)։

— chi è questo libro? *à qui est ce livre?* *էյր էն գիրքս այս· ոս ոէիոոց ոէիոն ոէ։*

Una scatola d'argento, *une boîte d'argent*. *առէի արծաթէի· արծաթեզէն· կնէոնէ ևնոնէս·*

— grandissima forza si battea, *il se battait avec une extrême valeur*. *մարտնէր մէծաս առաւելութեամբ· ոէչոոնէ ոնէոնէնէէրնէ·*

Egli è più savio — te, *il est plus savant que vous.* Նա իմաստնագոյն է քան զքեզ. ե ԻՆՆԻՆ ԱՒՐ ԻՒՐ:

Io conosco — valenti uomini, *je connais de vaillants hommes.* Ճանաչեմ ես զմանս քաջսից քոյոց, կամ որս զքաջսն. ԻՒՐ ԻՆ ԱՒՐՈՑ ՍՏՈՒԱԾԻՆ ՐԱՆԵՑԻՔ:

Così è — verità, *c'est ainsi en vérité.* Ոչնմարիտ այսպէս է. ԱՅՐՈՒԹԻ ԱՒՐՈՒԻ Է ԱՅՍՊԷՍ ԻՒՐ:

Egli a detto — sì, *il a dit que oui, ou assurément.* ԱՒՐ ԻՒՐՈՒ ԲԱԼ Ց[ԱՅՈ]ՑԻ:

Diabolicamente, *av. diaboliquement.* Իրբեւ դիւապար. չարութեամբ. ԱՒՐՈՒՆ ԱՒՐ. ԱՒՐՈՒՆԱՅՆ. ԱՒՐՈՒԻ ԻՆԻ:

Diabolico, a, *a. diabolique.* Առասանական. առասանայար. դիւական. ԱՒՐՈՒՆԱՅԻՆ. ԱՒՐՈՒՆԱՑԻ:

Diacciaja, *sf. glacière,* f. չանեցարան առանդ. *առանդաստան. * ՀԱՒԱՔԱՐԱՆ. ԴՈՒՀԻՆ ՆԵ. ՓՈՐՉԻԻ:

Diacciuolo, a, *a. fragile.* զիւրաբեկ. ԱՒՐՈՒԻ. ՓՈՒՀԻ ՓՈՐՉԼԻ:

Diacine, *int. diantre! բարե. մվ. ով պատչեմպա. ԱՆ. ԱՆ. ՈՒԼՈՒՆ ՈՒԼՈՒՆ:

Diacinto, *sm. hyacinthe,* f. չակինթի Ծաղիկ. Ց. չակինթի. ակն պատուական. ԱՒՐՈՒՆԱՑԻ. Ց. ՆՈՒՆ-ՐԻ:

Diaconato, *sm. diaconat,* m. սարկաւագութիւն. ԱՒՐՈՒՆԱՑԻ:

Diaconessa, *sf. diaconesse,* f. կին սարկաւագ. *սարկաւագուհի. ԱՒՐՈՒՆԻ:

Diácono, *sm. diacre,* m. սարկաւագ. ԱՒՐՈՒ ԱՒՐՈՒՆ:

Diadèma, *sm. diadème,* m. Թագ. պսակ. ԹԱԳ. ԵՔՒԼ. ՒՒՐԼԻ:

Diafanità, *sf. transparence,* f. պարզաութիւն. * ՀԱՒԱՆԱՂԱԿԱՒԹԻՒՆ. ԱՒՐՈՒՆԱՑԱՒ ԼԵՒՆՑՈՒՆԱՑԻ:

Diafano, a, *a. diaphane.* Երեւելի. պարզաւորակ. *Թափանցիկ. ԼԵՒՆՑՈՒՆ. ԱՒՐՈՒՆԱՑԻ. ԻՆՆԻՆ ԻՒՐ ԻՒՐՈՒՆ ՈՒ ԻՆՆԻՆ ԻՒՐՈՒՆ ԼԻՈՒՐԻՆԻՆ:

Diaforesi, *sf.* (evacuazione sotto forma di sudore) *diaphorese,* f. չիրան յորդ. ԱՒՐ ՐԻԻ:

Diaforètico, a, *a. sudorifique.* չրանեցուցիչ. ՐԻՐԼԱՒՈՒԻՉ:

Diafragma, *sm. diaphragme,* m. առագաստ (որովի). * առաձախ. ՀԱՒԱՈՒԼ-ՑԻՒՔ. ԻՒՐԼԻ:

Diagonale, *a. diagonal, e.* անկիւնագծի. * պատմնակիրնական. ԱՒՐՈՒԼԻՒՆ ԱՒՐՈՒԼԻՒՆ ԼԵՒՆՑՈՒՆԼԻՒՆ. ՈՒՉՐ-ՈՒՐ ԻՈՒՐԻՒՆ ՈՒՐՈՒԼԻՒՆ

— *sf. diagonale,* f. անկիւնագիծ. * պատմանիւն. ԱՒՐՈՒԼԻՒՆ ԱՒՐՈՒԼԻՒՆ ԼԵՒՆՑՈՒՆԼԻՒՆ ՈՒՉՐ-ՈՒՐ ԻՈՒՐԻՒՆ:

Dialèttica, *sf.* (logica) *dialectique,* f. բանաւոր հարասարութիւն. բանական արուեստ. * պարսպարտեղծութիւն. ԻՒՐ ՀԱՒՐԱՆ:

Dialetticamente, *av. dialectiquement.* բան բանականացն օրինի. ՀԱՒՐԱՆԱՒՆ. ԵՒՆԼ ԻՒՐ ՀԱՒՐԱՆ ԻՒՐՈՒՆ:

Dialettico, *sm. dialecticien,* m. բանական. բանաւոր. * պարսպարտ. ԵՒՆԼ ԻՒՐ ՀԱՒՐԱՆ. ՀԱՒՐԱՆԻՆ:

Dialètto, *sm. dialecte,* m. առանձնին բարբառ. լեզուս բարբառ գաւառի. ԻՒՐ ԼԵՒՆՑՈՒՆ ՈՒՐ ԼԻՈՒՆ. ՈՒՐԼԻ:

Dialogista, *sm. auteur de dialogues,* m. մանաւանդիր գրեանցս ՀԱՒԱՆ. * պատմաբան. ՈՒՈՒ-ԼԻՒՆ ԱՒՐՈՒՆԻՆ ՈՒՈՒԼԻՒՆ:

Dialogizzare, *va. dialoguer.* Համեմ. գրել. կարգել խոսս. բանաւոր ՀԱՒԱՆ. * պատմանեամբ. ԱՒՐՈՒԼԻՒՆ ՈՒՈՒԼԻՒՆ ՀԱՒԱՆ. ՈՒՐ ՈՒԼ ԱՒՐՈՒՆԻՆ ՈՒՐ ՈՒՐՈՒ ԻՒՐ ՈՒՈՒԼԻՒՆ ՈՒՐՈՒՆ:

Dialogo, *sm. dialogue,* m. խոսք. բանակցութիւն. խոսակցութիւն. * պատմանեամբ ՀԱՒԱՆ. ՈՒՈՒ-ԼԻՒՆ. ՈՒՈՒ-ԼԻՒՆ. ՈՒ-ԼԻՒՆ:

Diamantàccio, *sm. diamant de peu de prix,* m. ադամանդ անարգ. ՈՒԼՈՒՆ. ՓՅՈՒՆ. ՈՒՐՐՈՒԼ ԲՒՆ:

Diamante, *sm. diamant,* m. ադամանդ. ԲՒՆ. * Ա punta di—, *en pointe de diamant.* սրեալ քան օրինակի չորկողմանի ըրդան. ՈՒԲՐՈՒ ԱՒՐՈՒԼԻՒՆ ՈՒՐՈՒՆ ՈՒՐՈՒՆ ԱՒՐՈՒԼԻՒՆ:

Diametrale, *a. diametral, e.* պատկանեալ առ երկաւորդ. * պատմաչեան. ՈՒՈՒՐՈՒՆ ՈՒՐՈՒՆԼԻՒՆ. ՈՒՈՒՐՈՒՆ:

Diametralmente, *av. diamétralement.* ի միմեանց դնելն երկաւորդն միջոց. ՈՒՈՒՐՈՒՆ ՈՒՐՈՒՆ ՈՒՐՈՒՆ

Diavolône, *sm. grand diable*, m. դէւ. մեծ· պէտ· չէնէն· նշանակ·

Dibarbare, *va. déraciner.* արմատից. ա-

Dibarbicare, *l'animaux pour les.* տեղաներ չնեղ· չէրտ·

Dibassamento, *sm. abaissement*, m. խոնարհ· ում· ալ· ելութիւն·

Dibassare, *va. abaisser.* խոնարհեցնում· ալ· ելութնել·

Dibassatura, *sf. abaissement*, m. խոնարհ· թիւն· խոնարհում· ալ· ելութիւն·

Dibastare, *va. ôter le bât.* բառնալ գշանակ· տիրոջ· ից· ալ· ելութնել· ալ· ելութնել·

Dibattere, *va. broyer. 2. battre, remuer. 3. débattre. 4. battre. շանգել· փշրել· լեռում· 2· ծեծել· չարժել· շարժանել ինչ չանսօրէն· * չարում· 3· ընդ չարժանել ընդ ուսիցս· կռուիլ· վիճել· բանակցիլ· լրեալ· 4· չարկանել· բաժել· ուշ ելութնել· եղ· ալ· ելութնել· 2· ալ· ելութնել· ելութնել· 3· ինչ· պատահել լեռ լինել· 4· ալ· ելութնել· տօ· ալ· ելութնել·*

— i denti, *claquer des dents. կափկափել զատամունս·* պէլելութնի պէտ պէտնի ալ· ելութնել·

Dibättersi, *vp. se débattre. յուզել· ծծիլ· չարժել· ծեղիլ· տանիլ· ելութնում· ալ· ելութնի չլուի· ելութնելութնի· ալ· ելութնել· ելութնի· ելութնի· ելութնի

Diciassette, *num. dix-sept.* ի-ֆիւներեսասան ։ ան ինչպէս ։

Dicibile, *a. qu'on peut dire.* ասելի ։ Ասուելի ։ ասելիութիւն ։

Diciferare, *va. déchiffrer.* լուծանել, մեկնել, ի-արգասանել, գնորեն գրելալ ։ բնականալ Հանս Վերծանել ։

Diciferatóre, *sm. déchiffreur, m.* ի-արգասող, մեկնիչ Խորհ գրելոց ։ Նշանագրի ։ բնականալ Հանս Վերծանիչ ։

Dicimáre, *va. couper la pointe.* Հատանել գծայրս ։ ան-ասնալ ։ ասելիչ ։

Dicioccáre, *va. couper les crochets des fleurs.* Հատանել գնուածիս Ծաղկանց ։ Վերծանիչ ։ ասելիչ ։ ասելիչ ։

Diciótto, *num. dix-huit.* ութ-ասասան ։ ան-ութիչ ։

Dicitóre, *sm. conteur, orateur, m.* պատմիչ։ ասող ։ Հռետորական ։ մասնասիր ։ ասելիչ ։ ասելիչ ։ ասելիչ

Diffaltâre, *vn.* manquer, diminuer. պակասել. Նուազել. Խոնչել.

Diffamâre, *va.* diffamer, décrier. Հանել համբաւ չար զրպարտել. բամբասել. չարաբասել. վատաբանել անեղ. * զրաստաբասիլ. տեռնամ ընել. — ու լեռներ, ծովեր. տիւնեռնել.

Diffamatôre, *sm.* diffamateur, m. չարաբասբամբասող. * զրաստաբասիչ. — ու լեռներ. ըզբ. ծովեր. չնեռնող. լեռնաւ.

Diffamatôrio, a, *a.* diffamatoire. (Իմաստի) չարաբասութեան. բնաւոյ նոյնի, ըզբ. ծովեր. (Գործոց)

Diffamazione, *sf.* diffamation, f. անուն չար. Համբաւ չար. չարաբասութիւն. զրաստանութիւն. բնաւոյ նոյնի. տիւնեռնութիւն. Նեռնեռնութիւն.

Differênte, *a.* différent, e. պլլակերպ. պլլապատիկ. պլլագունակ. անմման. * տարբեր. ֆորթիւը. տարբ. զատիւ. — տեղ. տեղից. զատ. զատ ինչ ինչ. — տեղ.

Differentemente, *av.* différemment. պլլապատիկ. տեղ ինչ. զատկեր ինչ.

Differenza, *sf.* différence, f. 2. dispute, f. պլլակերպութիւն. խորհ. զնորութիւն. * տարբերութիւն. 2. կռիւ. կռիւ. վիճաբանիւ. ֆորթ. զատկեր ինչ ինչ. — տեղ. 2. զատկեր նեղ.

Differenziâle, *a.* (t. di mat.) différenciel, le. տեղը տեղը (իրը) նորը (ինչ. Տարբ.) Նոռութ.

Differenziâre, *va.* différencier. զնորել. արարել. խորել. ֆորթ ինչ ինչ. տարբ. — տեղ. Նեռնել ինչ.

Differimênto, *sm.* délai, m. յապաղումն. յապաղութիւն. Նեռնութիւն. Նեռնեռնութ.

Differire, *vn.* e *a.* différer. լինել պլլ. պլլակերպ. պլլագունակ լինել. * տարբերիլ. 2. յապաղեցուցանել. յապաղել. զերկարել. յաճեցուցանել. պլլամ ժամանակի ետուստ տալ օվամ. ֆորթը օվամ. տեղ ինչ. զատ. — ինչ ինչ. — տեղ. 2. — ընդունի. Նեռնեռնել. օյտնեռնուիմ. զատկեր ընդունել. Նեռնեռնել ինչ.

— di giorno in giorno, différer de jour en jour. ար ի յաւր առնել. Նեռնեռնել ընդ ընդ.

Differmamento, *sm.* réfutation, f. մերժումն բանից. բեռո ինչ.

Differmâre, *va.* réfuter. մերժել զբանս ասբոյր. բեռո ինչ. Նեռնել. Նեռնեռնել.

Difficile, *a.* difficile. դժուարին. զժնդակ. Ծանր. անհնարին. աշխատեցուցիչ. 2. բանտարակ. ասձան. վէմ. ցանկոտ. Նեռնեռնել. — ընդ. ընդ. — տեղ. — ընդ. զանազանութիւն. — տեղ. — տեղ. — տեղ. 2. Նեռնել.

Difficilmente, *av.* difficilement. դժուարապէս. յաղագս դժուարութեան. Նեռնեռնել ինչ. ընդ ինչ.

Difficoltà, *sf.* difficulté, f. դժուարութիւն. զժնդակութիւն. Նեռնեռնութիւն. Նեռնեռնութ. — տեղ. — տեղ. — տեղ. — տեղ. — տեղ. — տեղ.

Aver — di fare, avoir de la peine à faire. խոհել. Նեռնել զործել ինչ. զարանել. տարձանել. — տեղ ինչ Նեռնեռնել Նեռնեռնել. Նեռնեռնեռն

2. երկպիրամիդ. Ութանիստ բաղ. երկսլեան եզերաբ. Հետ. պիրամիդ. 2. Ութանիստ երկպիրամիդաձեւ. Երկսլեան պիրամիդ. 2. Ութանիստ երկսլեան պիրամիդ.

Diffuso, a, a. répandu, e. 2. détaillé, e. ածաբեաց. տարածեալ. 2. երկարեալ. մեծաբանեալ. երկայնաբանեալ. Երկսլեան պիրամիդ. 2. Ութանիստ երկսլեան պիրամիդ.

Difficamento, sm. batisse, f. շինուած. Եաչնոց.

Difilare, va. porter une chose en droiture. տանել. պրակել բան ուղղութ. պատ տալ բան Հետ իւր կենդանութեան. Տանել.

Difilarsi, vp. marcher droit contre qn. քայլել ուղղութ ի վերայ ումոր. Հպատակել. յարմանալ. պատ տալ բան Հետ իւր կենդանութեան Հետ. Հետ կենալ.

Difilatamente, av. promptement et en droiture. փութանալի եւ ուղղութ. պատ արագանալ. Լաչաոտ եւ ուղղութ. Ուիղ.

Difilato (venire, andar), vn. marcher vite et droit. գնալ պատ եւ ուղիղ. արշաւել. երթալ արշաւանաբ. Լաչաոտ եւ ուղղութ. Ուիղ կենալ.

Difinimento, sm. définition, fin, f. սաՀմանաՀանգանել. Վաճառել. Ծարել. վերջ. տե՛ս Ծիլ.

Diga, sf. digue, f. Հատ. տե՛ս պեՀան. տրէ. տե՛ս Ծիլ.

Digenerare, vn. dégénérer, ապաբանալ. աՀլանալ. Տեսլեանեն ապիկ. ազատեան էնեան. Նուաստանել ի վերջ.

Digerimento, sm. digestion, f. Հալածեան. ամերաբեան. * Տարաբեմ. * Տարաբոյժ. Ութան. Հալ.

Digerire, va. digérer. Հալել. ամերել. * Տարաբել. Ութանել. երկարել. Հալ կենալ.

— un affronto, digérer un affront. Համբերել նախատանաց. ամերել. Ծարել. Համբերել կենալ. Նուաստանել.

Digestibile, a. qui peut se digérer. ամերելի. գերազամ. * գերազանց. * Տարաբելի. Հալ ելոցեաղ. Ութան ելոց կենալ.

Digestimento, sm. action des aliments, digestione, sf. Ցգestion, f. ամերաբեան Հալաբեան. * Տարաբեմ. * Տարաբոյժ. Ութան. Հալ. Ութանելոց կենալ.

Digestire, va. digérer. 2. arranger. 3. réfléchir. Հալել. ամերել. * Տարաբել. 2. կարգել. յարդարել. 3. խորՀիլ. Ութանել. Հալ կենալ. 2. Ութանել կենալ. ուշաց ելոցեաղ. Ութան. 3. Ութանելոցեան.

Digestivo, a, a. digestif, ve. Հալիչ. ամերիչ. * Տարաբոյժ. * Տարաբոյժիչ. Ութան. Հալ կենալ. Հալ կենալոցեան. Հալածեան. Ութանելոց.

Digesto, sm. le digeste, m. մասեան մեՀաղ երեւելի օրէնսդիրացն Հռոմայեց. քաղաքացիցն յորինեալ. ճեղինե ութանոց.

— a, a. digéré, e. Հալեալ. ամերեալ. * Տարաբած. * Տարաբոյժ. Ութանած. Լեւոցեալ.

Digestore, sm. digesteur, m. աման քարի խնեալ. ան. արագ եփել գինւ, կամ ան Հանել եւլ յամենայն. Ութան ելոցեան. Ութանելոց ելոցեան. Ութանելոցեան.

Digiogare, va. deteler les boufs, ôter le joug. արձակել ի լծոյ. քառնալ գոմ. Ուլոնեալոցեալ. Ելոցեալ.

Digito, sm. doigt, m. մատն. Ելոցեան.

Digiudicare, va. examiner. քննել. գատել. Ութանելոց կենալ.

Digiungere, va. séparer. 2. détacher. անՀատել. բաժանել. 2. արձակել. լուծանել. Ուլոցեան. Ութանելոց. 2. Լեւոցեալ. Ելոց վերջեալ.

Digiungersi, vp. se détacher. բաժանել. Ուլոցեան.

Digiunare, va. jeûner. պաՀել. Ծոմել. չՀամաՀել ընդ. 2. Ժուժկալել. ապաժուժ ուտել. օրաՀ կատարել. ապիՀ օլեան. 2. վերջեալ կենալ. Ուլ կենալ.

Digiunatore, sm. jeûneur, m. պաՀօղ. նաւելեր. օրաՀ կատարող. օրաՀ պատուեր. Եալի վերջեալ.

Digiúno, sf. pl. les quatre-temps, m. pl. պաՀք. ԾոմապաՀք չորից փափաքմանց առքայ. Իբրեւ տեՀոյ ֆեալեն օրաՀնեաց.

Digiúno, sm. jeûne, m. պաՀք. ԾոմապաՀք. անուսագաՀելիեն. Ծոմ. օրաՀ. վերջեալ. ամէն բաՀ.

Rompere il —, rompre son jeûne. լուծանել գպաՀս. օրաՀ պղտիք.

Pascere il —, se rassasier. յագել. պղտիք.

— a, a. à jeun. պաՀօղ. նաւելեր. անասաց. օրաՀնելոց. օրաՀ կատարեան. ապիՀ օլեան. Ծոմ. Ծ.

A —, à jeun. անուսագ. անուսագաբեամբ. Ծ ճաշելոց.

Dignità, sf. dignité, f. պրծանաբութիւն. պրծանիք. 2. պատիւ. փառք. բարձ. անագութիւն. իշխանութիւն. տաՀեան. 3. փակչութիւն. ազնուականութիւն. էտէր. լաւչէնէլէ. Լեւոնեան. լաւչէնէլէ. ֆեալ. 2. Տանողաց. գործ. ըերոգեր. վերջեալ. էնէլեն. ԽոՀան. լաւ. ըէչէն. Վերջ. 3. ապրէլէ. ապերէլէ. Նէլենէլէ.

Dignitóso, a, a. digne. պրծանի. պրծանաբար. լաւչէ. լաւչէնի. Ութանելոց.

Digocciolare, va. dégoutter. կաՀիլ. փռալոնել. Ցգոզզáre, va. égorger. գազանել. խողոպել. գերանել. պաՀպանել.

Digradamento, sm. dégradation, f. 2. descente par degrés, f. սակաւ սակաւ Նուազելի յատոյ. տաուեր. գումոց ի Նկարս տաՀեան. 2. եջք. Ութանելոց ելոցեան. Լեւոնեան. ըերնեան ապր ապր Եոցելոնեան. 2. Եոնէլ.

Digradare, va. dégrader. բնկենալ ի պատուոյն. Չանել. չրէնանելոնեան. յաստիճանել. 2. յաստիճանս տաՀեան բաժանել. Նուազեցուցանել սակաւ սակաւ ըզլոյս. զգոյնս ի Նկարս. 3. Նուազեցուցանել. յատացուցանել. տիպացուցանել. Ալ ելոնէ. Ելոնէլոնեան. վերջեալոնեան ալոզը ալ Հան. 2. ապր ապր Եոնէլեան ելոցեան. ըերնեան Եոնէլենէ. 3. տեՀենէլենէ. ալոզենէլոնեան Եոնէլենէ.

— vn. descendre par degrés. իջանել յաստիճան յաստիճան. վերեթ վերեթ. ապր ապր Եոնէ.

Digradatamente, av. graduellement. յաստիճանի յաստիճան. Ձգտմի սակաւ. վերեթ վերեթ. Եոնէ Եոնէ.

Digradazióne, *sf. dégradation*, f. 3. *descente par degrés*, f. σταμα. σταμα. ՆաւաՁէլն լաւագ. գաղոյ իջաց Ինքուրց. 2. Հաւնէլն յիշեալաՆ եմ ՆէՆէ. ընկերուԹ յաստիճաՆ. Ն. 3. էՀ ը, իմանելն յաստիճաՆ յաստիճաՆ. Ի-ալէլն ելելՀելն, ըՆելիՆին ՆաբՀ ՆաբՀ Ե-ալէլն-ալ. Ա-լէլ-ելՀելն-ալ. 2. -ալէլ ըՆ-ալէլն Ի-ալ. 3. Ի-ալ. ՀերՀելն ՀերՀելն Ի-ալ.

Digrámma, *sf. prolongation des mots*, f. * երկարաձգութիւն բարբառոյ*. ը-ալէլն-ալելն ---ալէլն-ալելն.

Digranáre, *va. écosser, égrener.* չարել. ի-ալելն-ալել գՀաւոս. ՀաՆալէլ-ալ.

Digrassáre, *va. degraisser.* Հանել գՀարպն. իլ Ե-ալէլ ը-ալէլ. լէէՀարՀաՆ.

Digredíre, *vn. s'écarter, faire des digressions. ի-ալելն-ալ ի գործ պատճառելան. ՀեՀ-ալէլ-ալելն, ՆաԹ-ալելն-ալելն ---ալէլ-ալ.*

Digressionciélla, *sf. courte digression*, f. *գործ մի խոտոր-ալելն ի գործ պատճառելան. ՀեՀ-ալէլ ՀեՀ-ալելն-ալելն, ՆաԹ-ալելն-ալելն ---ալէլ-ալ.*

Digressióne, *sf. épisode*, m. *խոտորալելն ի գործ պատճառելան. ՀեՀ-ալելն-ալելն, ՆաԹ-ալելն-ալելն ---ալէլ-ալ. ՆիՀ-ալելն-ալ.*

Digrésso, *a, a. dévoyé, e. խոտորեալ. ---ալելն-ալ.*

Digrignáre, *vn. grincer les dents. կրճել գաւառնալ. կրճաՀել ---ալ ը-ալէլ-ալելն-ալելն.*

Digrossamento, *sm. première ébauche*, f. *առաջ-ալելն. ձգալելն-ՆախալԹ օրինակ. ը-ալելն-ալ.*

Digrossáre, *va. dégrossir. ՀարԹել գնա-ալելն-ալելն ի ալելն. զգրելն. ալելն. ալելն. կոփել. 2. առաջ-ալելն. Ն-ալելն. ի-ալ. ը-ալելն. ---ալելն. գնալելն. ի-ալ. 3. ---ալելն. գնալելն. ը-ալելն. ---ալելն.*

Digrumáre, *va. manger, mâcher. 2. ruminer. ուտել. ՅաՀել. 2. գրՀալ. 3. գրՀել ի ՆոՀ. յաՆախ ը-ալելն. Ն-ալելն. ը-ալելն. 2. Ն-ալելն. Ն-ալելն ը-ալելն. 3. ---ալելն. ը-ալելն.*

Diguazzamento, *sm. l'action de battre, de remuer les liquides*, f. *չարԹելն, յուզելն գՀեղուկն. ---ալ ը-ալելն ը-ալելն. ---ալելն.*

Diguazzáre, *va. battre, remuer quelque liquide. չարել. յուզել. ծալել, չարԹանել գայն ինչ. ի-ալելն-ալ գաղել. ---ալ ը-ալելն. ը-ալելն. ---ալելն.*

Diguazzársi, *vp. se remuer. չարԹել. յուզել. ծալել. օրՀաՆել. ---ալ ը-ալելն.*

Digusciáre, *va. écosser. Հանել գՀեղձան, գՀաՆդան. ի-ալելն-ալելն ը-ալելն. ---ալելն.*

Dilacciáre, *va. (levar le cosce) lever les gigots d'une bête. կտրել գՀարս անասնոց. քաՆդել գաղդան. Հալէ-ալելն-ալելն ---ալելն.*

Dilacciáre, *va. délacer. արձակել. լուծանել. ը-ալելն.*

Dilacramento, *sm. déchirement*, m. *պատառելն. Հեղձելն. ը-ալելն. ի-ալելն.*

Dilacerâre, *va. déchirer. պատառել. Հեղձել. Հերձանել. ը-ալելն. ի-ալելն.*

Dilagare, *va. inonder. Հեղեղատել. գաղել. ---ալ ը-ալելն.*

Dilagatamente, *av. impétueusement. ՀՀ-ալ գՀ-ալելն-ալելն ը-ալելն. բուռն. ՆիՀ-ՀՀ իւր. ը-ալելն-ալելն իւր.*

Dilajáre, *va. prolonger, différer. յապաղեցուցանել. ի-ալելն-ալելն.*

Dilamare, *va. crouler. կործանել. ի-ալելն-ալելն. Հեղձել. կրճել. ը-ալելն. ը-ալելն.*

Dilaniare, *va. mettre en pieces. պատառել. պատառ պատառ կատրել. ի-ալելն-ալելն.*

Dilapidamento, *sm. dilapidation*, f. *վատնելն. ի-ալելն-ալելն. ի-ալելն. ի-ալելն. ի

Dileggiatorino,) *sm. coquet*, m. **2.** *petit mo-*
Dileggino,) *queur*, m. *որպիսի · իգասէր.* **2.** *մանուկ պպզածոյ · ուլիկ.* **2.** *մարդ որ խօսի չգիտնար.*

Dilégine, *a.* (di poco nervo) *faible, mou, molle.* *Ուժոյ · կակուղ · ծռոյն · տկարածոյ.*

Dilegione, *sf. dérision, f.* *պղծութիւն · ծաղր · կատակ · մարդաւոր իմիջ · ծիծաղ · ղեկոյ · ծիծաղ.*

Dilegnamènto, *sm. disparition, f.* *փարատելութիւն · ծանկիլի յայտից · դադարիլ · կորչիլ · անհետանալ.*

Dilegnáre, *vn. se dissiper.* *փարատիլ · արամանալ · անհետանալ իմիջ · ծանկիլ · դադարիլ · կորչիլ · կորչիլ · անհետանալ · ծիծաղ · ղեկոյ · ծիծաղ.*

Dilégno, *sm. éloignement, m.* *հեռանալութիւն · մեկնելը · կորուիլ · իմիջ · կորուիլ.*

Andar in —, *disparaître, s'enfuir.* *անհետանալ իմիջ · կորչիլ · կորուիլ · ծիծաղ.*

Dilémma, *sm.* (argomento in due parti) *dilemme, m.* *երկուքի բանք · * երկապարանութիւն · պերճանի պատճառին · պերճանի կնոջ · կորուիլ.*

Dileticamènto,) *sm. chatouillement, m.* *խոյզ.*
Dilético,) *սուածն · ջերմե · ջերմեցուցել · ջերմեցուիլ · զգալութիւն · կիրքերի · կիրքերիցիկ.*

Dileticáre, *va. chatouiller.* *խոյզանել · ջերմե · ջերմեցուիլ · ջերմեցուիլ.*

Dilettabile, *a. delectable.* *հեշտական · անարժանական · բերկրական · անարժելի · զուարճալի · կիրքերի · կիրքերիցիկ · կիրքերիցիկ.*

Dilettabilità, *sf. délice, m.* *հեշտականութիւն · զուարճութիւն · կիրքերիցիկ · ջերմեցուիլ.*

Dilettabilmènte, *av. agréablement.* *հեշտականութեամբ · զուարճութեամբ · անարժանութեամբ · կիրքերիցիկ · ջերմեցուիլ.*

Dilettamènto, *sm. délectation, f.* *հեշտականութիւն · փափկութիւն · զգայութիւն · զուարճութիւն · կիրքերիցիկ · ջերմեցուիլ.*

Dilettánte, *sm. amateur, connaisseur, m.* *որ անհոգին · որ անարժանի · զուարճանալ · զգայնալ · զգայնալ · հաճոյանալ իմիջ · հեշտանալ · ուրիշ իմիջ · կորուիլ · ջերմեցուիլ · ջերմեցուիլ · ջերմեց

Diliveránza, *v.* **Dilideranza.**

Dilizia, *sf. délices*, f. pl. գրգռանք· փափկութիւն· ·ուքիս· ·ըճիք·

Diliziano, a, *a. délicieux, se.* Հեշտական· ·ուքիս· ·ըճիք·

Diloggiare, va. *déloger.* Թոզուլ ղանդին· ելնել, լիքիանձին· գնալ ըէնը տըրտիսի· տեղնիքի·

— *vn. partir, décamper.* Յուել· երթալ· ելնել· ·ըճիք· ելնել· կիմալ·

Dilombársi, *vp. s'éreinter.* բեկանել միջոց· ·ըճիք տըրելու·

Dilucidamente, *av. clairement.* Լուսաւորապէս· յայտնապէս· ·ըճիք· ալեւոր·

Dilucidáre, va. *éclaircir, débrouiller.* Ելնել· յայտնել· լուսաւորել· պարզել· ·ըճիք· ալեւոր· դէյտ կիմալ· ռահ վէրմէլ·

Dilucidazióne, *sf. éclaircissement*, m. Լուսաւորութիւն· ելնելութիւն· ռահ·

Dilúcido, a, *a. clair, luisant, e.* պայծառ· լուսաւոր· բէ·ուն· փոքրի· ·ոտրլու·

Diluénte, sm. (rimedio che rende gli umori più fluidi) *délayant.* լուծական դեղ· Հեղձող· դեղերէն ·ոլուիք էշխռոցը իւսն·

Diluire, va. *délayer.* լայն գործել· լուծանել· ·ըճիքիմալ· էշխռիմալ·

Dilungamènto, *sm. éloignement*, m. *2. délai*, m. Հեռացումն· ելնելութիւն· 2· յետքարատիւթիւն· յապաղութիւն· ·ըճիքիս· ·ըճիքմունք· 2· կիմալ·ս· ·ըճիքիս·

Dilungáre, va. *éloigner.* 3. *allonger, étendre.* Հեռացուցանել· 2· յապաղեցուցանել· 3· ձգել· երկայնել· պարզել· էշխռիմալ·ըէնը կիմալ· 2· կիմալ·ըէնը· 3· ·ուշնուն· կէրմէ· ·ըէնը·

Dilungársi, *vp. s'éloigner.* Հեռանալ· ելնել· էշխռիմալ·ըէնը· կիմալ·

Dilungatóre, *sm. temporiseur, qui prolonge, m.* յապաղեցուցիչ· կիմալ·ըէնին· ֆէնճըր·

Dilungazióne, *sf. éloignement*, m. *2. délai*, m. Հեռացումն· 2· յապաղումն· էշխռիմալ·ըէնը· ելնելութիւն· 2· կիմալ·ս· ·ըճիքիս·

Dilúngo (a), *av. au long.* ընդ երկար· յերկարաձգութիւն· ·ուշնուն· ·ուշնուն ·ուշնուլը·

Diluviáno, a, *a. diluvien, ne.* Ջրհեղեղի· ··· ի··ուհեղէնի· գիլիւնէյէն· ··· ի··ուհեղէնի·

Diluviáre, *vn. pleuvoir à verse. 2. fig. manger avec excès.* Ջրանել յորդաբար անձրեւել· ագռել· ագռոիլ· 2· ուտել անչափ· չատ· ուշնուն կիմալ· 2· չէֆ ելնել·

Diluviatóre, *sm. grand mangeur*, m. չատ կեր· չէֆ կիմալի· ելնել·

Dilúvio, *sm. déluge*, m. 3. fig. *voracité*, f. Ջրհեղեղ· ագռ Ջուրց· Համաշխարհական Ջրհեղեղ· 2· Հեղեղ· յորդութիւն· առաւութիւն· 3· ագռոքաութիւն· ի··ուհեղէն· ··· ի··ուհեղէնը· 2· ·ուլ· ի··ուշնուլըէնի· գուլ ըէնի·

Diluviône, *sm. grand mangeur*, m. ագռոքաւոր· չէֆ գուլ ըէնի· գուլ ըէնի·

Dimagráre, va. *amaigrir.* Տիրել· Տնդել· ելնելութիւն· գուլ ըէնի·

— *vn. devenir maigre.* Հիմանալ· Տնդել· ելնելութիւն· գուլ ըէնի·

Dimagraziône, *sf. maigreur*, f. Տիրութիւն· ելնելութիւն· գուլ ըէնի·

Dimánda, *sf. demande*, f. *3. réquisitoire*, m. ·ըճիք· 2· Տարցուած· 3· պահանջանք· ·ըճիք ի գատաստանի· ·ուլ· 2· ·ուշնուլ· 3· ·ուշնուլ·ըէնի կիմալ·

Dimandáre, va. *demander.* Տարցանել· 2· ·ըճիքել· Տալցել· 3· Տարցանել (յատկին)· պահանջել· ·ուշնուլ· ·ուշնուլ կիմալ· 2· ·ուլ· ·ուշնուլ· ելնելութիւն· 3· ·ուշնուլ կիմալ·

Dimandasséra, *av. demain soir.* վաղն ընդ երեկս· ելնելութիւն·

Dimandatóre, trice, *s. demandeur, deuse.* ·ըճիքող· 2· Տարցանող· ելնելութիւն· 2· ·ուշնուլ· ·ուշնուլ ելնելութիւն·

Dimandazióne, *sf.* } *demande*, f. ·ըճիքումն· Տարցուած· ·ըճիքիս· պահանջ· ·ուլ· ·ուշնուլ·

Dimándo, *sm.* } ելնելութիւն· ·ուշնուլ·

Dimáne, } *av. demain.* վաղ· ելնելութիւն· ելնելութիւն·

Dimáni, }

L'altro —, dopo —, *après demain, le surlendemain.* մեռն վաղիկ· * վաղը չէ մեռնի օր· ելնելութիւն· ելնելութիւն· ելնելութիւն· ելնելութիւն·

Dimanisséra, *av. demain soir.* վաղն ընդ երեկս· ելնելութիւն·

Dimembráre, va. *démembrer.* անդամ անդամ չատելի· պատառ պատառ կատրել· 2· ցուցանել· Տէրտանել· ելնելութիւն· վաղ վաղ կիմալ· 2· ձգտանել· ելնելութիւն·

Dimenamènto, *sm. agitation*, f. *remuement.* ղողգ· տատանումն· ·ուշնուլ· ·ուշնուլ·

Dimenáre, va. *démener, remuer.* Տարժել· տատանեցուցանել· յուզել· ·ուշնուլ· ·ուշնուլ·

Dimenársi, *vp. se tremousser, se mouvoir.* Տարժել· Տժիմ· տատանիլ· յուզել· ·ուշնուլ· կաղալ·ուշնուլ· ելնելութիւն·

Dimensióne, *sf. dimension*, f. տարածութիւն· մեծութիւն· ·ուշնուլ·

Dimentáre, va. *rendre fou.* յիմարեցուցանել· ելնելութիւն·

Dimenticággine, *sf.* } *oubli*, m. մոռացումն·

Dimenticamènto, *sm.* } մոռացութիւն· ··· ելնելութիւն·

Dimenticánza, *sf.* } ելնելութիւն· ելնելութիւն· ֆէրմոշ·

Dimenticáre, va. } *oublier.* մոռանալ· մոռանալ·

Dimenticársi, *vp.* } *oublier.* մոռանալ· ելնելութիւն· ելնելութիւն·

Dimenticatójo, *sm. oubli*, m. մոռացումն· ելնելութիւն·

Lasciare nel —, *mettre en oubli, oublier.* ի մոռացումն գործածանել· մոռացումն ածանել· ելնելութիւն· ելնելութիւն· ելնելութիւն·

Dimentichévole, } *a. oublieux, se.* մոռացկոտ·

Dimentico, a, } ելնելութիւն· ելնելութիւն· ֆէրմոշքոր·

Dimentire, va. *démentir.* ի ոտս չանել· ստոյ մանդիմանել· ելնել էշխռիմալ· ելնելութիւն·

Dimergoláre, va. *vomuer en tous sens.* չարժել· երելել· ելնելութիւն·

Dimeritáre, *vn. se rendre indigne.* անարժան լինել· լուչշը ըէմոշ·

Dimessione, *sf.* *démission*, f. Լրումն· Հրաժարութիւն ի պաշտամանէ իմիջե· եւ Լիազօր· Թերի կրճա· ազդարար· ֆիւռուքն· Խոչընդոտ.

Dimesso, a, *a.* *omis, se.* 2. *abattu, e. humble.* Լքեալ· ի թոդեալ· 2· խոնարհ· ազդարարեալ· դատաստան· վերադրեալ· 2· հոգեւոր· կիսաս· ան֊ֆիւ· ապլուր·

Dimesticamente, *av.* *familièrement.* քնաս֊նեալ· բարկամաբար· ծռոմանի· ինէ֊լիճենէ·

Dimesticamento, *sm.* *apprivoisement*, m. քնդհ֊ջացուցանելին· ապլուրդիս·

Dimesticare, *va.* *apprivoiser.* քնդհջացուց֊նել· ի համրոյր ածել· զդնդացուցանել· ապլուրդիսել· ինէնէս կիրճ·

Dimesticarsi, *vp.* *se familiariser.* քնաս֊նել· քնդհլանել· ապլուրդ· ապես օլճա·

Dimesticazione, *sf.* *apprivoisement*, m. քնդհ֊ջացուցանելին· ապլուրդիս·

Dimestichezza, *sf.* *familiarité*, f. *bon accueil*, m. քնաստուերեթիւն· սեր· բարեկա֊մութիւն· մարգարտաբերեթիւն· խոսնէլճէ· ծռոմանի· ապլուրդ· ինէ֊լիճենէ֊լիճէ· ապես֊նէ֊լիճէ· հաճոյագիր· կրճիս·

Dimestico, a, *a.* *domestique.* 3. *intime.* 4. *courtois, humain, e.* քնաստի· զդան· կիրճ· 2· ազատին· քնաստի· ներքին· 3· քնաստի· քնդհլաւոյիդ· ձանօթ· մտերիմ· բարեկամ· 4· քաղդր· մարդասէր· բարեսիրդ· ապլուրդ· 2· եղեսեր· խէբոտեր· 3· ապլուր֊ծռոմ· ապլուրդ֊լիճ· հաճոյագիրճէ· խոսնէ֊ինէ֊ինէ· 4· ինէրանէլճէ· եղեսեր֊խոշ֊նիս·

Dimettere, *va.* *pardonner.* 2. *quitter.* ինդ֊զել· ներել· 2· լքանել· ի թոդել· ձգել կիր֊ճէ· ոգուբէլճէ· 2· զդրաճիս· ինէր կիր֊ճէ· եւ ընճէ֊ճէ·

Dimettersi, *vp.* *s'humilier.* խոնարհել· ապ֊լուրճէ·

Dimezzare, *va.* *partager par le milieu, diviser* Dimidiare, *ſpar moitié.* ընդ երկուս բաժա֊նել· ընդ մէջ համաձեր· ընդմիջել· հասա֊բանել· օրինաս պեռճէր· նէ պեռճէր·

Dimino, *sm.* *pouvoir, gré, empire*, m. ինչ֊խանութիւն· կամք· հաճոյք· հնարաւորճէ֊նոսնէ֊ճէ·

Diminuimento, *sm.* *diminution*, f. Նուազա֊թիւն· նուսնէլճէ·

Diminuire, *va.* *diminuer.* Նուազեցուցանել· պակասեցուցանել· ակսաղդուցանել· նուսնէլճէ· ապլուրճէ· ինէրճէ·

Diminutivo, a, *a.* *diminutif*, *ve.* Նուազական (անուն)· (ինչ)· ինէրճէ· պուռուրճէր·

Diminuzione, *sf.* *réduction, diminution*, f. Նուազեցուցանելին· Նուազութիւն· պակա֊սութիւն· նուսնէլճէ· նուսնէլճէ· ապլուր· նուս֊նէլճէ· ինէրճէ· նօքճան·

Dimissoria, *sf.* *dimissoire*, m. Թուղթ հրա֊մանի ձեռնադրութեան· պիր ձեռնադրու֊թեան· Թուղթ եպիսկոպոսի միոյ առ այլ եպիսկոպոս վասն տալոյ նմա իշխանութիւն ձեռնադրելոյ զոր միոր տերէ· պիր եպիսկո֊պոսճ ո պիր սիռուսուդ պէրճինէ ինճան իւնի էրտալ ինիսի իսի տեսէրտը· Նուսին վուխ եղած·

Dimissoriale, } *a.* *dimissoriale.* (Ձեռագիր)
Dimissorio, a,} Գրամանի ձեռնադրութեան· (գիր) ձեռնադրութեան· (Նամակ) վուխ եղած·

Dimojare, *vn.* *se liquéfier.* 2. *tentr le linge dans l'eau avant de la mettre en lessive.* Հալել (մասին)· լուծանել· 2· գնել, ի կար գնասուս յետ պրկիալ ի մերքսէդրէ· եղեսեր· 2· պիր պուռուսուս եղեսան ուռ֊բաճիս·

Dimònio, *sm.* *le démon*, m. սատանայ· դեւ· ևեսիճան·

Dimòra, *sf.* *retard*, m. 2. *demeure*, f. *domicile*, m. յապադումն· յապադութիւն· յերկարութիւն· 2· բնակութիւն· գադարդիլ֊նան· կեցնէ֊ճէ· նուկնէ· 2· Հրճան· ճիճ֊գնան· օթաղճան եղեր· տեռ· կիր·

Dimoragione, *sf.* } *séjour*, m. բնակութիւն·
Dimoramento, *sm.*} Վերճան· եղեր· տանէ օլճա·
Dimorante, a. *demeurant, qui demeure.* բնա֊կիչ· գադարող· տանէն· ապլուրճէ·

Dimorare, *va.* *retarder, retenir.* յապադե֊ցուցանել· յամեցուցանել· յերկարել· պա֊գելուլ· կեցնէ֊ճէրճէ· նուկնէ֊ճէրճէ· ապ֊լուրճէ· — *vn.* *demeurer, se tenir.* պատիլ· բնա֊կել· գադարել· օթաղճան· պաղճան· տանէն օլճա֊ճէ· ինէրճէ֊ճէ· ինէրճէ· ճիճ֊գնան·

Dimorsare, *va.* *rompre avec les dents.* բե֊կանել· ատամանիլ· պէ նէ նէ եճէ·

Dimostrabile, a. *démonstrable.* յանդիմա֊նելի· ցուցանելի· խոսնէ օլճանօ· ինէ֊ինէրճէ·

Dimostragione, *sf.* } *démonstration*, f. *té-*
Dimostramento, *sm.*} *moignage*, m. յանդի֊մանութիւն· Հաստատութիւն· վկայութիւն· ցոյց· ցուցիչ· օրինակ· * ցուցում· ևեսիճէ֊նոսնէ· խոսնէ· ինէրճէ· պէրճինէ· պէրճինէ· Նէյճէ·
Dimostrantemente, *av.* *démonstrativement.* յայտնապէս· յանդիմանելիապէս· խոսնէ֊ճէ· ինէրճէ նէ եճէ·

Dimostrare, *va.* *démontrer, montrer, témoigner.* 2. *faire semblant.* ցուցանել· յանդի֊մանել· յայտնել· Հաստատել· վկայել· 2· կեղծաւորել· կեղտարուել· ևեսիճէրճէ֊խոսնէ· ինէրճէ֊ճէ· 2· ատրճիս ևեսիճէր֊նոսնէ֊ճէ· ատրճիս Հաճոյք նիճ·

Dimostrarsi, *vp.* *se montrer, paraître.* երե֊ւել· ևեսիճանէ֊ օրինաս նէ եճէ·

Dimostrativo, a, *a.* *démonstratif, ve.* ցուցիչ· յանդիմանիչ· ցուցական· 2· ցուցիչ (բուիք ի Հարապաքսուսիան)· ևեսիճէրճէ· խոսնէ֊ճէ· գ֊ինէրճէ· 2· (նիճ տեսճօ) ուշ֊րճանէ·

Dimostratore, *sm.* *démonstrateur*, m. ցու֊ցիչ· յանդիմանիչ· ևեսիճէրճէ֊ճէ· ինէրճէ֊ճէ·

Dimostrazione, *sf.* *démonstration*, f. յան֊դիմանութիւն· Հաստատութիւն· ցուցիչ· ցոյց· վկայութիւն· * ցուցում· ևեսիճէ֊նոսնէ֊ճէ· խոսնէ· ինէրճէ֊նէ· Նէյճէ· պուռուրճէ·
Far —, *faire semblant.* կեղտարանել· ատրճիս ևեսիճէրճէ֊ճէ·

Dimozzicare, va. (smozzicare) *mutiler.* խե֊զել· * կրճատել· ատրճիս֊ճէրճէ· ինէրճէ·
Dimúgnere, *va.* *dessécher.* 2. *appauvrir.* չորացուցանել· 2· ագրաացուցանել· ֆուռուրճէ· 2· ֆուռուրճիս·

Dinanzi, *prep. devant, en présence, auparavant, ci-devant, précédemment, auparavant, avant que, précédent, auparavant, avant que, auparavant, ci-devant, précédemment, auparavant, avant que, auparavant, ci-devant, précédemment, auparavant, avant que, auparavant, ci-devant, précédemment

Նատր · Եվ ալիքներ · գոռալը · Բառի · Իր· Վատ · Վիմի · Վտիրեմ · Վիրեմ ։

Dipendentemente, *av. dépendamment.* Իբ Տեղն. ընդ Տեղամբ, իշխանութեամբ · պիտիներկը · (Տեղալը) գոռալը ծառան · վիմիր Իսկը · Վառիծ Իրեմ · Իրեմ ալիքներ ։

Dipendènza, *sf.* *dépendance,* f. լիներ ընդ Տեղամբ, ընդ իշխանութեամբ · Տպատակութիւն · Տնազանգութիւն · 2 · կախեալ կալն գիմիր · կապ · յանկարծութիւն · կրգրգութիւն · Տիրեմագրութիւն · Տպրգրգութիւն · * կախում · Եվ · Գիտէ ալիքներ ծառ · վիմիր · Իրավիներ · Տնգնացութիւն · Տնգնացութիւն · Ֆերմանիրեմ · 2 · Իր լեիր գոռալը ծառ · գոռալ · Իրեալներ · Իրեմ ։

Dipendere, *va.* *dépendre de,* լիներ ընդ Տեղամբ, ընդ իշխանութեամբ · Տպատակ · Տնազանգ լիներ · 2 · կախեալ կալ գիմիր · ունել սիրգեր · Տնունել · յատակ գալ · գիներ գալ · կապ · Տպրգրգութիւն ունել · միրեամբ · յանկ լինել · Եվ · Գիտէ ալիքներ ծառ · վիրեմ · Իրավիներ · Տնգնացութիւն · Տնգնացութիւն · Տնգնացութիւն · 2 · Իր լեիր · պիտիներ գոռալը · գնալու ծառ · 2 · Իր լեիր · գոռալ · Տնգնացութիւն · Տնգնացութիւն · Տնգնացութիւն

— *sm. discours*, m. քան· խօսք· ճառ· լուրջառ· ճեխ։·

Diredare,) *va. desheriter*. հանել, ժառել.
Direditare ,ի՛ժ *abandonner*. դադրեցնել· ձեռնունչ ընել·ուրիշ մը իրեն։·

Direnare, *vn. s'éreinter*. բնկանել. մաշուց· ուժ ի բերել·

Direnato, *sm. blessure dans les reins*, f. *tour ou remuement des reins*. սկսուածք մկանց· բեկումն երկամանց· ուժ ելած ելելը· ուժ. գլուխդ ես ուժ ելած ես։·

Diretano, *sm. le derrière*, m. *2. le dernier*. յետոյ· յետոյ կողմ· 2 ·յետին· վերջին· ուրտ· 2· ուրջնապոյ· ոճոտնապոյ։·

Direttamente, *av. directement*. դէպ ուղիղ· կէտ· պարզ ուղիղ· ուղ ուղղ·

Diretto, *a. a. direct, droit, e 2. juste, honne. ուղիղ· ուղղորդ· 2· արդար· ուղիղ· իրաւացի· պատշաճ· ուղղաւոր· 2· ուղիղ։·

Direttore, *sm. regisseur, directeur*, m. *ուղղիչ· տեսուչ· վարիչ· առաջնորդ· վերակացու·* ՝նուղղ· ուղղաւոր· ուղղիչ· ուղղարար· ուղղ· լուրջ։·

Direttorio, *sm. directoire*, m. *ուռնական գիրք· *ուռնապետ· ՝նուղղելիչ· ուղիղառ·*

Direttrice, *sf. directrice*, f. *կին ուղղիչ· վերակացուհի· ուղղ·*

Direzione, *sf. direction*, f. *ուղղութիւն· ուղղորդութիւն· 2· վարչութիւն· տեսչութիւն· առաջնորդութիւն· վերակացութիւն· ուղղելն· ուղղաւորութ· 2· ճանապարհորդութիւն· վերակացուհի· ուղղելն· ուղղարարութ։·*

Aver la —, *administrer*. առաջնորդել· ուղղել· նաղելելէ իմեր· լեռնի լեռնէրուն· վերակացուհիւթ իմեր։·

Diricciare, *va. tirer les châtaignes du brou. հանել. գլաւոնանալ ի փշալից փոնկոյզ· *բրձնել· ձեռնունչ ուղեցնել ընել·ուրիշ մը համար ընել·*

Dirigere, *va. diriger. 3. finir, décider. ուղղել· 2 ուղղել· առաջնորդել· վարել· 3· կնքել· վճռել· հաստատել· հաստատել· ուղղ ընել·մը· 2· ճանապարհորդել իմեր· դալ ուրտ· լեռնով լեռնէրուն· 3· հնալ իմեր· ·ուրտ· լեռնով լեռնէրուն։·*

Dirimere, *va. séparer*. անջատել· ՝նուրհել·

Dirimpétto, *av. vis-à-vis, en face. հանդէպ· յանդիման· դէմ յանդիման· ընդդէմ·*

Diripata, *sf. précipice*, m. գաղ· վախճան·

Dirisiare, *va. railler. 3ար առնել· ծաղրել իմեր· լեռնի լեռնէրուն։·*

Dirittamente, *av. tout droit, directement. 2 équitablement. 3. exactement. դէպ ուղիղ· կէտ· 2· արդարութեամբ· 3· ՝ճշդիւ· ուղ ուղղ·ուրտ· 2· հաքէտ լուրթ· 3· ՝նիւոմ· ՝նիւոմ· ՝նիւոմ· ՝նիւոմ։·*

Dirittänza, *sf. équité*, f. *արդարութիւն· ուղղութիւն· ուղղ·ուրտ· ուղղ·*

Diritezza, *sf. alignement*, m. *2. justice, équité*, f. *ուղղութիւն· ուղղորդութիւն· 2· արդարութիւն· իրաւացի· ուղղ·ուրտ· 2· ուղղ·*

Diritto, *sm. droit*, m. *2. justice*, f. *3. droits*, m. pl. *imposition*, f. *4. raisons, prétentions fondées*, f. pl. *5. pouvoir*, m. *domination*, f. *ուղղութիւն· 2· արդարութիւն· իրաւունք· 3· հարկ· բաժ· տուր· 4 իրաւունք· պատճառք· 5· իշխանութիւն· ուղ·ուրտ· 2· ուղղ·ուրտ·ուղ· 3· ՝նուղղ· ուղղ·ուրտ· 3· ՝նիւոմ· ՝նիւոմ· ՝նիւոմ· ՝նիւոմ· 4· հաքէտ· ՝նիւոմ· 5· ՝նիւոմ։·*

— *a, a. droit, e. 5. juste. 6. rusé, e. ուղիղ· ուղղորդ· 2· արդար· իրաւացի· արդարակրօն· ուղիղ· 3· կանդնակ իմեր· կանգնեալ· ուղղորդ· 4· ամ· ամայ (մեռած)· 5· օրինաւոր· պատշաճ· արդար· իրաւացի· 6· իրաւամբ· ուղ·ուրտ· ՝նիւոմ· 2· ՝նիւոմ· ՝նիւոմ· ՝նիւոմ· 3· ՝նիւոմ· ՝նիւոմ· ՝նիւոմ· 4· ՝նիւոմ (իր)· 5· ՝նիւոմ· ՝նիւոմ· ՝նիւոմ· 6· ՝նիւոմ։·*

— *av. droitement. ուղղութեամբ· արդարութեամբ· ՝նիւոմ իւրէր։·*

Dirittone, *sm. fin renard, fin, rusé*, m. *խորամանկ· մեծդնաւոր· ՝նիւոմ։·*

Dirittüra, *sf. droiture*, f. *2. droit*, m. *3. droits*, m. *4. direction*, f. *արդարութիւն· ուղղութիւն· ամբնութիւն· 2· իրաւունք· 3· տուրբ· բաժ· 4· ուղղութիւն· ուղղորդութիւն· ուղղ·ուրտ· ՝նիւոմ· ՝նիւոմ· ՝նիւոմ· 2· ՝նիւոմ· 3· ՝նիւոմ։·*

Dirivo, *sm. source*, f. *սկիզբ· աղբ· գլուխ։·*

Dirizzamento, *sm. direction, correction*, f. *ուղղելն· ուղղութիւն· ուղղ·ուրտ·լիմ· ուղղ·ուրտ։·*

Dirizzare, *va. dresser. 4. diriger. ուղղել· 2· ուղղել· կանգնել· կանգնացնել· կանգնել (կոչնոր)· կարհամարհել· հաստատել· 3· ուղղել· վարել· առաջնորդել· ՝նիւոմ· ՝նիւոմ· 2· ՝նիւոմ· ՝նիւոմ· 3· ՝նիւոմ։·*

— *se dresser. 2 se diriger. կանգնիլ· կանգնուն կալ· 2· գառնալ· դէմ եգնալ· գնալ· ՝նիւոմ· ՝նիւոմ· ՝նիւոմ։·*

Dirizzatöjo, *sm. aiguille de tête*, f. *գործի որով ՝նիւոմ գլխոյն գնդոյն բաժանելն· * մազբաժին· նիվ։·*

Dirizzatöre, *sm. instituteur, directeur*, m. *ուղղիչ· ուսուցիչ· նաշ նաշ· ՝նիւոմ։·*

Dirizzöne, *sm. étourderie*, f. *անմտութիւն· ապշութիւն· ՝նիւոմ։·*

Diro, *a. cruel, le. անգութ· դաժան· ՝նիւոմ։·*

Dirocamento, *sm. démantèlement*, m. *քանդումն· նբձիս· նբձիս։·*

Diroccäre, *va. démanteler, ruiner. քանդել· անթել· կործանել· նբձիս· նբձիս ասպետ։·*

Diroccatöre, *sm. destructeur*, m. *քանդիչ· կործանիչ· նբձիս։·*

Dirocciäre, *vn. tomber du haut d'un rocher.*

դարձնա . գաշափէժ լինել . անկանել ի բարձունց . ողողուիլ . ալալ տիւթ .

Dirogâre, *va.* déroger. բառնալ ինչ յօրինադաց . խափանել . դադրեալ . խղալ իրեն . զգայնել .

Dirompere, *va.* amollir, adoucir. 2. écraser, rompre. կակղել . 2. բեկանել . խորտակել . ետ ուլտիւն . 2. ջարդել . խորտակ . եղջիւր .

Dirompersi, *vn.* se fâcher. բարկանալ . տրտնջել .

Dirompimento, *sm.* rupture, f. խորտակումն . ջարդ .

Dirótta, *sf.* déluge d'eau, m. averse, f. առատ անգամաբաշխ անձրեւ յորգաստիզել . ողողանք .

Dirottamente, *av.* impétueusement. ուժգին առատիւ . առատաբիծաժիր . ետ ուտիւն իւէ . ինքեան ուժգնաբար .

Dirótto, a, *a.* maniable. 2. escarpé, e. 3. rompu, e. 4. immodéré, e. excessif, ve. ձեռք կակուղ . 2. ապառաժ . առապար . 3. խորտակեալ . բեկ . 4. անչափ . առատիւ . առատապարիս . ետ ուտիւն . գնացուք . 2. ետ ուէն . գոյաւէ . տարի . 3. ծերացեալ . ջերմէ . 4. ինքեան ելոյնի . սէր .

Dirozzamento, *sm.* apprentissage, enseignement, m. վարժք . կրթումիւն . ուսումնիւնէ . ինքեանէ .

Dirozzare, *va.* dégrossir, former, polir. Ճարպել գեղաշրթութիւն . տաշել . յղկել . կռթել . կռթել . 2. յարդարել . ինքեան . ուսանցանել . կրթել . ետնիւն . գնացնել . գեղացնիւն . 2. ելոյնի . ետ ուէն . 3. ետ ուէն . 4. ինքեան ելոյնի .

Dirubâre, *va.* piller, voler. գողանալ . լուծանի .

Dirugginâre, *va.* dérouiller. արբել . պարդիրուգգինիրե, *va.* dérouiller. արբել . պարդիրուգգինիրե, *v.* ձգել գժանդն . ետ ուէն . ետ ուէն . ետ ուէ

Disaggua̱glitaménte, *av. différemment, inégalement.* պլյագ · առանց հաւասարութեան · տեղ չունեց · նմանութիւն չունենալով ։

Disaggua̱glio, *sm. inégalité.* f. անհաւասարութիւն · պլյակեցութիւն · նմանութիւն · տարբերութիւն ։

Disagiáre, *va. incommoder.* անհանգիստ առնել · նեղել · չարչարել · վշտին վիշտ · տհաճացնել · բռնադրել իրմէ ։

Disagiáto, a, *a. incommode. 2. pauvre.* աղքատացուցիչ · Տանր · 2· ագքատ · չքաւոր · վշտացնող · տաղտ · 2· դժուարամատ · նեղութիւն ։

Disagio, *sm. malaise,* m. *2. indigence,* f. *besoin.* նեղութիւն · վիշտ · տառապանք · 2· կարօտութիւն · չքաւորութիւն · վշտերի եղէալներ · տաքներ · բռնադրուելը · 2· կրնիացած · նեղութեալը ։

Tencre a —, *faire attendre.* նեղել · տալ սպասել · վշտին վիշտ · պեւելիներ ։

Disagiosamente, *av. mal à son aise.* նեղտիճասի · դժուարաբար · վշտին իւր · կիս իւր ։

Disagióso, a, *a. incommode, malaisé, e. gênant.* Տանր · տառապեցուցիչ · կիս. ելութիւն · վշտերելի ։

Disajutare, *va. embarrasser, incommoder.* անհանգիստ առնել · տալ առնել · խանգոն լինել · վշտին վիշտ · եղնել զլուխ ։

Disajúto, *sm. empêchement,* m. *2. obstacle.* խանգոն · պատկառ · վշտին · եղնել ։

Disalberáre, *va. démâter.* բառնալ, խորասկել գեկոյն · կիսկին պետերէրին գնալբերուն, բերուն ։

Disalbergare, *vn. quitter sa demeure.* չտեղ, մեռնել · մեկնիլ · տեղափոխ գնալ · վշտ կիսկին ։

Disalbergáto, a, *a. étranger, e. sans logement.* օտար · պանդխտ · անատն · Տոպռնջ · չտեղ ։

Disalloggiáre, *va. chasser qn. de son logis.* Տանել, մերժել յիքմանէ · ընտանիքն ընդհատել · ելցնել ։

Disamábile, *a. qui ne sait pas se faire aimer, désagréable.* որ չկարէ զանձն սիրելի առնել · չսիրուն · տեղնկի պետերէրին · պետերէրնէլը ։

Disamánte, *a. qui n'aime pas.* չսիրող · պետ մրնէն ։

Disamáre, *va. cesser d'aimer.* չսիրել · ոչ եւս սիրել · պետերէրել · ոռոգել ։

Disambizióso, a, *a. qui n'a pas d'ambition.* անփառասէր · իշխանի Տոչո ոչխոյ ։

Disaméno, a, *a. désagréable.* որ չէ գեղեցիկ · պետ ոռոգել · Տոնոյ ։

Disamicizia, *sf. inimitié,* f. *fâcherie.* թշնամութիւն · պետրնկերել · ոռոգելը ։

Disámina, *sf. examen,* m. *discussion.*

Disaminaménto, *sm.* f. *ընտրութիւն.* ննջնելել · խրնկել ։

Disaminánte, *s. examinateur, trice. քննիչ.* ննջնելել · գնդեցողիչ ։

Disaminare, *va. examiner, discuter.* քննել · ննջնել · խրնկեան իրմէ ։

Disaminazióne, *sf. examen,* m. *քննութիւն.* ննջնելել ։

Disamoráre, *va. faire passer l'amour.* չեզոքացնել զսէր · ելցնել ոռոգելը ։

Disamoráto, a, *a. indifférent, e. qui n'aime plus, sans amour.* չսիրող · զոր չիցնալ է սէր · պետերէրէն · ելցէ ոռոգելը ։

Disamóre, *sm. indifference,* f. *2. haine,* f. *չսիրելը. չտենչելը զսէր. 2· ատելութիւն.* պետերէրել · 2· ոռոգելին · պարեւ ։

Disamorévole, *a. insensible. 2. impoli, e.* չսիրող · 2· տմարդի · չհնական · Տոհոպոխելի · 2· խօրհուրդ · խօսուն ։

Disamorevolezza, *sf. insensibilité,* f. *2. haine,* f. *չտենչելը զսէր. 2· ատելութիւն.* Տոհոպոխելութիւն · 2· ոռոգելին ։

Disamoróso, a, *a. insensible. 2. impoli, e.* չսիրող · 2· տմարդի · չհնական · Տոհոպոխելի · 2· խօրհուրդ · խօսուն ։

Disancorare, *va. désancrer.* Ձգել զնաւախոտ · ելցնել զնաւաքարս ։

Disanellare, *va. ôter les bagues.* ի քաց Տանել զմատանիս · իւրանէրէն էգեռնրին ։

Disanimare, *va. tuer. 2. décourager, consterner.* սպանանել · 2· պրաւիկ առնել · զարհուրեցուցանել · երկիցս զանել · եղծանել · 2· զօրացուներն · խորտնել ։

Disanimarsi, *vn. se décourager, perdre le courage.* վշտանել · լքանել · պրաւիկ լինել · իւրանէրէնէլնելը · ծօրծոմ ։

Disapostrofáre, *va. ôter les apostrophes.* ի քաց Տանել զպարծառնով նշանակելդ · * ապաւոյնը վերցնել · իւրին հոգելներէն ելցնելը ։

Disapparáre, *va. désapprendre.* մոռանալ զուսանելն · եղբերնակին ոռոգելը ։

Disappassionatamente, *av. sans passion, indifféremment.* առանց կարեաց · առանց ինչ ուրեք միտելոյ · պետերէրէ · պէր իրեն պէտ էրէրելերեր ։

Disappassionatézza, *sf. indifférence,* f. *չունեցին զսէր. չմտնելի ի կորնի ուրեք* · պետերէրէլը · պէտ էրէրելը ։

Disappassionáto, a, *a. apathique.* չմտեալ ուրեք · չսիրող · պետերէրէ ։

Disappensatamente, *av. négligemment, inconsidérément.* առանց ինչ գնաս ածելոյ · առանց խորհրդոյ · պետերէրէն · ոչխերէնէլնելը ։

Disappensáto, a, *a. négligent, e.* անհոգ · եղերելը · հոգերնէլ ։

Disappestáto, a, *a. guéri de la peste.* ջրժելեալ ի ժանտ սնահ · եղոռոգեցեալ եղոռոգելը ։

Disapplicáre, *vn. se distraire.* չդնել միտ · չպարապել · ելցէ եղծանել · հոգերնէլ ելցէ ։

Disapplicatézza, *sf. inapplication,* f. չդնելը միտ · անշրադրելին · ելցէ եղծանել · հոգերնէլելին · եղոռոգերելելը ։

Disapplicáto, a, *a. distrait, absent, e.* չպարապող · անշրադ · անմիտ · ելցէ եղծանել · հոգերնէլելը · եղոռոգելը ։

Disapplicazióne, *sf. inattention, absence,* f. չդնելին միտ · անշրադրելին · ելցէ եղծանել · հոգերնէլելին ։

Disapprèndere, *va. désapprendre.* մոռանալ զուսանելն · եղբերնակին ոռոգելը ։

Disapprensióne, *sf. oubli,* m. *2. nonchalance,* f. *mépris,* m. *3. courage,* m. մոռա-

ցություն. 2. անհանգստություն. արհամարհություն. 3. խրախճանք. քաղաքավարություն. առնություն. 2. հանդիսավորություն. վեհանձնություն. 3. խնամք. խոհեմասիրություն.

Disapprovare, *va.* *désapprouver.* չհամաձայնել. չհավանել. մերժել. խոսքով կամ գրով ցույց տալ թե չենք հավանում. պախարակել.

Disapprovazione, *sf.* *improbation, f.* չհամաձայնելը. չհավանելը. պախարակելը.

Disarborare, *va.* *démâter.* բառնալ, խորտակել գլխացմա. կամ ծառերը տապալել. կոտրել. ճղերմանը.

Disarginare, *va.* *rompre les digues.* ափերը, քարկեր գետնացնս. պեմի կը քանդեմ.

Disarmamento, *sm.* *désarmement*, m. առնեղեն մերի ի գետց. ռնտեղերը ըստ օրեմ. օրեմ.

Disarmare, *va.* *désarmer.* 3. ծեր, *priver.* 4. *congédier les troupes.* յատյատակել, առնալ զզեռս. մերկել ի գետց. 2. ցամաքացնել. չհանդարտեցնցնել. 3. բառնալ. մերկել. 4. արձակել զզոր. պատերազմ ընել. պատեմը օրեմ. ռմեմ. 2. պատրաստմանե. պահպանել. 3. ծալապատիկ ռնեմ. օրեմ. 4. ռաբերը իսլ վերջը. ապտ լինել.

— un vascello, *désarmer un vaisseau.* առ հարկանել, կոգոպանել գետ. նեղկի ի ռնեմ ընալ.

— una volta, *démonter une voûte.* բառնալ գետնի ռ կամարի. պեղերկի ընդեմ ըստ ընդարձակ.

Disarmeggiare, *va.* *démarrer.* հպել գետ. բերել ռնեմ.

Disarmeggio, *sm.* *démarrage*, m. հպելը գետ. պերը ռնեմ.

Disarmonia, *sf.* *discordance*, f. անհարմարհամեմություն. պատեղերկություն.

Disarmonico, a, *a.* *dissonant*, e. անհարմար. պատեղեր.

Disascondere, *va.* *découvrir.* յայտնել. պերան լինել.

Disasperare, *va.* *ôter tout espoir.* բառնալ գոյս ուրույ. անյոյս առնել. խոպոխել ռերլինել. ի ռեմ լինելը.

Disasprire, *va.* *apaiser, calmer, adoucir.* մեղմացնցնել. հանդարտեցնցնել. ցամաքացնել. ի հանդարտ անել. խաղաղացնել. խաղաղացնելմանե. եռանդերը եռանդեմ.

Disassediato, a, *a.* *qui n'est plus assiegé, e.* զբերեալ ի պաշարմանե. հանգստացեր եռանդեմանե.

Disassuefatto, a, *a.* *deshabitué, e.* յետս կացեալ մեր սովորութենեն. մեռացեալ վերսովորութենեն. սովորենի պղտերը. սովորենի պեղ կեղ լինելը.

Disastrare, *va.* *incommoder, causer des malheurs.* պշնամ առնել. վիշտս չատցնցնել. տառապեցնցնել. նեղել. ղանդել, ըեռնելի վնասը. ընեղնելը.

Disastrársi, *vp.* *se déranger.* նեղել. տառապել. ղանդի վնասը. ընեղնելը.

Disastro, *sm.* *désastre, malheur*, m. ճշտապանեմ. չտապանեմ. խոտոպանք. արկածը. վիշտ. ապիտ. պեմ. ֆեմոթիւն. հանգստեմ. պատեղեր. ռումեղերկելը.

Disastróso, a, *a.* *désastreux, malheureux, se.* ի չտեսաբ. անհնարին. ծանր. պատեղերկելի. ղանդելի. կեռ.

Disattato, a, *a.* *maladroit, e.* չյամրագեալ. տգաստանան. խոպոխերկելի. խոպոխտացաբ.

Disattento, a, *a.* *inattentif, ve, distrait, e.* յուշադրացած. անհոգի. գերբե պատղեմի. ֆեր ֆտղեմի. հանգիստելը.

Disattenzione, *sf.* *inattention*, f. չսադրացելը վիտ. անհոգտեմ. ֆեր ֆտղեմ. ֆեր տատղեմելը. հանգիստելը.

Disattristáto, a, *a.* *réjoui, e.* սխոպեմ. գտաբի տգեալ. ղանդը. ֆտռելերկելը. ղտռելը.

Disaugurare, *va.* *tirer un mauvais augure.* չտես գտտելի. ի ռերեմ պատղեմ ֆերի պերելերկելը.

Disautorare, *va.* *dégrader.* հանել յիշատատեմ ընելեռ. ի պատղ. ռալ ինեմ. ընեմպերեմեմ պատղեմ.

Disautorizzáto, a, *a.* *privé de son autorité.* հանեալ յիշատատեմ. հաղալ. ռալ տղեալ.

Disavanzáre, *vn.* *diminuer ses fonds.* կոպատանել, զղալ տրամադիր. պերմեռի պտղ լինելը.

Disavánzo, *sm.* *perte, dépense*, f. վնաս. տղտ. պտղ. պղտ.

Disavolàto, a, *a.* *disloqué, e.* (ոսկր) խոստաց ի տեղտեն. ի ռերեմ ընելերկելը (ոսկր).

Disavorramento, *sm.* *delestage*, m. ի տատեղ գիմի ռատատ. ի ռեմ ընելերկելը պերտեմ.

Disavorrare, *va.* *delester.* ի տատել գիմի ռատատ. ի ռեմ ընելերկելը պերտեմ. ընելերկելը.

Disavorratore, *sm.* *delesteur.* որ ի տատել գիմի ռատատ. ի ռեմ ընելերկելը պերտեմ.

Disavvantaggiáre, *vn.* *perdre son avantage.* կոլատատել. տատել. ղտղ լինել. ղտրտ ընելելը.

Disavvantággio, *sm.* *désavantage*, m. պատ. տղտ. պերտ. պերի. ռեռեմ.

Disavvantaggiosamènte, *av.* *désavantageusement.* պատատ. ղտրտ իլե.

Disavvantaggióso, a, *a.* *désavantageux, se.* պատատաղտ. ատեղտատ. ղտրտլե. պերտելի. ռեռեմելը.

Disavvedimènto, *sm.* *inadvertance*, f. չդեռնելը վիտ. չկոչե գտտեմ. անհոգտեմ. ֆեր ֆտղեմ. ղտելելը.

Disavvedutamènte, *av.* *imprudemment, inconsidérément.* առանց խորհրդոյ. չդեռնլով վիտ. անտատեմ ելանք. ճահճելե. ֆեր ֆտղտպտե. ղտելելեմեն. պի-լեռեմելը.

Disavvedutézza, *sf.* *imprudence, inadvertance*, f. չխորհելը. անտատեմելիւն. ֆեր ֆտղեմ. պի-լեռեմելը. ճահելը.

Disavvedúto, a, *a.* *inconsidéré, e.* անխորհուրդ. անտատեմ. անվիտ. պի-լեռեմելեն. ռեռելտե.

Disavvenente, *a.* *laid, e. difforme.* 2. *malséant, e, malcy.* 2. անգեպ. անպատշաճ. լերելի. պերտ. 2. ի ռերելերկելը. պատեղերկելի.

Disavvenentézza, *sf.* *difformité, laideur*, f.

Disavvenénza, *sf.* *inconvenance*, f. պատղտելիւն. 2. անպատշաճելիւն. լերելելի. 2. պատեղերկելելե.

Disavvenévole, *a.* *malséant*, *laid*, *e* *անպատշաճ· անդէպ· խոշտանգալի· գեղեցիկ· գէշ·*

Disavvenire, *vn.* *ne pas convenir, n'être pas convenable* *չպատշաճիլ· չվայելիլ· խոշտանգալ· գեղեցիկ չլինիլ·*

Disavventura, *sf.* *malheur, désastre*, m. *չարիք· ապերջանկութիւն· խաղաղութիւն չունենալ· տխրութիւն· գեղեցկութիւն չունենալ· խոշտանգալի·*

Disavventuratamente, *av.* *par malheur, malheureusement.* *ի չարաւախտութիւն· ի խաղաղութիւն· ի տխրութիւն·*

Disavventurato, *a.* *malheureux*, *se.* *չարաւախտ· չարաբաստ· չարաբաղդ· չարաբախտ· չարադէպ· չարաչար·*

Disavventuróso, *a.* *malheureux*, *se.* *չարաւախտ· չարաբաստ· չարաբաղդ· չարաբախտ· չարադէպ· չարաչար·*

Disavventúra, *sf.* *inadvertance*, *f.* *չխոյս պատահում· չգիտցի՛ մնալ· գէշ դէպում· գէշ պատահում·*

Disavvezzamento, *sm.* *désuétude*, *f.* *խորհրդոյ ապրելակերպութեան· սովորութեան դադարում·*

Disavvezzare, *va.* *déshabituer.* *խորհրդակից գտնելութիւն· սովորութեան վրայ ներհիներին·*

Disavvisaménto, *sm.* *inattention, inadvertance, imprudence*, *f.* *անշնորհակալութիւն· չգիտցի՛ մնալ· անմտութիւն· գէշ դէպում· գէշ բան· անխոհեմութիւն·*

Disbandarsi, *vp.* *se débander.* *չտիլ· լուծանիլ· Ջ. ի՛ մէյմէկ· սեռերուիլ· Ջ. ի՛ նէն ի՛ նէ·*

Disbandeggiare, *va.* *bannir.* *վտարել· արտաքսել· խրկել· ի՛ նէն ի՛ նէ·*

Disbandeggiáto, *a, a.* *exilé, banni, e.* *աքսորեալ· տարագիր· ի՛ նէն ի՛ նէ·*

Luogo — , *lieu d'exil.* *տեղի տարագրութեան· տեղ ի՛ նէն ի՛ նէ·*

Disbandíre, *va.* *bannir, exiler.* *2. rappeler d'exil.* *աքսորել· վտարել· Ջ. զդարձուցանել յաքսորանաց· տիրոջ· տիրոջն կոչել· Ջ. տիրոջն ի՛ նէն սեռերուիլ· ի՛ նէն ի՛ նէ·*

Disbaragliare, *va.* *mettre en déroute.* *վռնասուցանել· ի՛ նէն ի՛ նէ·*

Disbarattare, *va.* *déconfire, défaire.* *ի՛ նէն ի՛ նէ·*

Disbarbare, *va.* *déraciner.* *արմատից իւրէն· ի՛ նէն ի՛ նէ·*

Disbarbáto, *a, a.* *déraciné, e.* *2. sans barbe.* *արմատից իւրէն· Ջ. ի՛ նէն ի՛ նէ·*

Disbarcare, *va.* *débarquer.* *ի՛ ցամաք ելանել· ի՛ նէն ի՛ նէ·*

Disbattere, *va.* *débattre, broyer.* *մանրել· ի՛ նէն ի՛ նէ·*

Disbendársi, *vp.* *s'ôter le bandeau.* *ի՛ բաց՝ հանել զ՛ բաղ· ի՛ նէն ի՛ նէ·*

Disbramare, *va.* *satisfaire.* *հանել· ի՛ նէն ի՛ նէ·*

Disbranare, *va.* *déchirer.* *պատառել· յատչէլ· ի՛ նէն ի՛ նէ·*

Disbrancare, *va.* *séparer.* *պատառել· պատռել·*

Disbrandare, *va.* *ôter l'épée.* *յափշտակել զ՛ սուր· ի՛ նէն ի՛ նէ·*

Disbrigare, *va.* *débarrasser.* *2. décider.* *զի՛ նդանել· ազատուցանել· Ջ. հատանել· աւարտել· ի՛ նէն ի՛ նէ·*

Disbrigársi, *vp.* *se démêler, se dégager.* *զի՛ նդանել· ազատել· ի՛ մահէ դառնէ· ի՛ նէն ի՛ նէ·*

Disbuffare, *vn.* *souffler de colère.* *շնչել առ բարկութիւն· ի՛ նէն ի՛ նէ·*

Discacciamento, *sm.* *expulsion*, f. *վտարանդիութիւն· ի՛ նէն ի՛ նէ·*

Discacciare, *va.* *expulser, chasser.* *վտարել· հալածել· ի՛ նէն ի՛ նէ·*

Discadére, *vn.* *déchoir.* *3. échoir, retomber par dévolution.* *անկանիլ· յառանալ· Ջ. պակասիլ· 3. դառնալ ի՛ նէ առ ա՛ ոմէն անկանիլ· տիրոջն· ի՛ նէն ի՛ նէ·*

Discadimento, *sm.* *déchet*, m. *2. chute*, f. *նուազութիւն· Ջ. անկանիլ· ի՛ նէն ի՛ նէ·*

Discalzáre, *va.* *déchausser.* *հանել զկօշիկս· ի՛ նէն ի՛ նէ·*

Discalzáto, *a, a.* *déchaussé, e.* *ոտ բոկացեալ և զկօշիկս իւր· բոկ· ի՛ նէն ի՛ նէ·*

Discapezzare, *va.* *ébrancher, écimer.* *2. décoller, couper la tête.* *յատակել· քրտիլ· Ջ. գլխատել· գլխատանի՛ տալ· ի՛ նէն ի՛ նէ·*

Discapitáre, *va.* *mettre du sien, perdre.* *ազատել· կորուսանել յիւրոց ընչից· ի՛ նէն ի՛ նէ·*

Discápito, *sm.* *perte*, f. *պակաս· կորուսանելոյ· պարտ·*

Discapperláre, *va.* (t. di cac.) *déchaperonner.* *հանել զգլխանոց որսական ի՛ նէն ի՛ նէ·*

Discarcerare, *va.* *élargir, mettre en liberté, ôter de prison.* *հանել ի բանտէ· ազատել· արձակել· ի՛ նէն ի՛ նէ·*

Discaricamento, *sm.* *décharge*, f. *թափելի զբեռնիս· ի՛ նէն ի՛ նէ·*

Discaricare, *va.* *décharger.* *թափել զբեռնիս· ի՛ նէն ի՛ նէ·*

Discárico, *sm.* *décharge*, f. *թափելի զբեռնիս· Ջ. պարգեւն պարզեն ունայ· ի՛ նէն ի՛ նէ·*

Discarnare, *va.* *décharner.* *պատռել զմիսն յոսկերաց· Ջ. տիրապետութիւն· ի՛ նէն ի՛ նէ·*

Discatenare, *va.* *déchainer.* *արձակել ի շղթայից· լուծանել ի կապանաց· ի՛ նէն ի՛ նէ·*

Discavalcare, *vn.* *descendre de cheval.* *իջանել ձիոյ·իջուցանել· ի՛ նէն ի՛ նէ·*

Discédere, *vn.* *partir, s'en aller.* *մեկնել· երթալ· ապրուիլ· ի՛ նէն ի՛ նէ·*

Discendénte, *a.* *descendant, e.* *իջանակ· Ջ. մեկնակ· սերեալ· ի՛ նէն ի՛ նէ·*

Discendénti, *sm. pl.* *descendants*, m. pl. *զաւակ· մեծագոյն· որդիք· սերունդ· ի՛ նէն ի՛ նէ·*

Discendénza, *sf.* descendance, f. տոհմ. ազգ · 2. զաւակ. ծնունդք · զրկիլ զաւակ · ունենալ զաւակ · նեղ. եմ · 2. տեղ տեղ · տեղ եմ · ապրիլ · 2. տեղ տեղ · տեղ եմ · ապրիլ · 2. տեղ տեղ · տեղ եմ · ապրիլ

Discolo, a, *a. querelleur, se. 2. ignorant, e. 3. libertin, e.* վէճ. սաստիկ. Հակառակող. 2. տգէտ. անուսումն. 3. անառակ. անխրատ. խառնակեաց. լիար. Նեթը. Բերէէտ. 2. ՝ն՚ալն. Խլմիրկ. 3. Խոխոջիկ. Եղկի հեվ. Ղաղջուղ. անեղկ.

Discoloramento, *sm. perte de couleur, pâleur, f.* գունատութիւն. գեղմոխիտն. բեռնոթլէնի. գօղաբոս.

Discolorare, *va. décolorer.* ժդգունել. գօղաբոսել. բեռնլին անիրանի.

Discolorarsi, *vp. pâlir.* գեղմել. գօղաբոսել. բեռնլին անիրանի.

Discolorazione, *sf. pâleur, f.* գունատութիւն. գօղաբոս. բեռնլին անիրանի.

Discolorire, *va. décolorer.* ժդգունել. գօղաբոսել. բեռնլին անիրանի.

Discolorito, a, *a. décoloré, e. pâle.* գունատ. եղծեալ. գօղաբոսել. գօղաբոս. գօղաբոս. բեռնլին անիրանի.

Discolpa, *sf.* ‖*excuse, justification*, f.

Discolpamento, *sm.* Ցանագործութիւն. պատասխանատուութիւն. Խոյնաբոս. Ռեբուլէնէ.

Discolpare, *va. justifier, disculper.* Ցանագործել. պատասխանի տալ. արդարացնցանել. ռեաբուլէ էբերտուն. Խոյնաբոս. Ռեբուլէնէ Խոյնաբոս.

Discolpabile, *a. séparable.* գանանելի. անմիասնելի. ռեբէնէնեբ. այրելնաբ գիտելի.

Discompagnare, *va. désunir, séparer.* անջատել. բաժանել. այրելնաբ.

Discompagnatura, *sf. séparation*, f. անջատումն. այրելել.

Discompórre, *va. déranger.* խառնակել. շփոթել. գոյռնեբուել Խոյնաբ. Ռեբոլնէ, Նէնէ գօղաբոս.

Discompostézza, *sf. immodestie, f. 2. désordre*, m. անուսումնասիրութիւն. անկարգութիւն. 2. խառնակաձի ինչ. Խոխոջութիւն բառնաբուելէ. 2. գօղաբոսելէ.

Discomposto, a, *a. derangé, e.* անկարգ. խառնակեալ. գոբել Ռոբոռ. Եբոբելէ բառնաբուել. Նեռոռել.

Disconciare, *va. gâter.* ապականել. խանգարել. գօղաբ. Ռեբոլնէնի գօղաբ.

Disconcluso, a, *a. rompu, e. sans conclusion.* ընդ մէջ Հատեալ. ոչ կատարեալ. ֆռալօլռնէնաբ. Ռեբոլնէ. Խոբ գռոլռ Ֆռալ.

Disconcórdia, *sf. discorde, f. mésintelligence*, f. Հակառակաձի ինչ. Ընդհատնէլէ. գոբէ Ռեբոլնէ.

Disconfessare, *vn. désavouer.* չխոստանիլ. չտբաստ լինել. Խոխոռ Ընդհ. ԵՒէնդեր. Ընդրոլ Ընդհ.

Disconfidare, *vn. se méfier.* չվստահել. ԵՒէնէնելնէնի.

Disconfiggere, *va. vaincre.* յաղթել. Նէնդեր.

Disconfiggitóre, *sm. vainqueur, conquérant*, m. յաղթող. Նէնդեն. Ֆէնդեր.

Disconfitta, *sf. déroute, f.* պարտութիւն. Հարատ. կռտրած. Նէնդելբ. Ֆէռէլէ.

Disconfortare, *va. dissuader.* շրջել գնտրգա ուրաբ. Հրաժարեցուցանել. կոբռնել. Ռեբոռնելնեն ռեբոլնէ Ռոբոռ. Ռոլռրէնել.

Disconfortársi, *vp. se décourager.* վշտանել. Ռեբոռնել գնտրգա ուրաբ. Նէնդեր. Ռեբոռնելնէնի.

Disconfórto, *sm. dissuasion, f.* շրջելը գնտրգա ուրաբ. Նէնդեր. Ռոլռրէնելնէնի. Ռեբոռնելնէնի ռեբոլնէնի.

Disconguignimento, *sm. séparation, f.* անջատումն. այրելնաբ.

Disconoscénte, *a. ingrat, e. 2. ignorant, e.* ապատաբար. Նաներեր.

Disconoscenza, *sf. ingratitude, f. 2. ignorance.* ապատաբարութիւն. Նաներերլնէնի. Նաներերլնէնի.

Disconóscere, *va. méconnaître.* չճանաչել. Նաներնէնի. Ռեբոլնէ.

Disconosciutamente, *av. incognito.* յանծանօթաբար. յայլակերպ. Ռեբոռնէ էբ Ռոբոռ Նէնդեր.

Disconseguire, *va. ne pas obtenir.* չընդունել. չՀասանել. ռէնդեր. Եբոբելէ.

Disconsentimento, *sm. mésintelligence, discorde, f.* Հակառակաձիութիւն. գժտութիւն. Ընդհ Ռոբոռ Ռոբոռ Նէնդեր.

Disconsentire, *vn. ne pas s'accorder.* չմիաբանել. ռոլռնէնի Ընդհ Ռոբոռ.

Disconsiderare, *vn. ne pas réfléchir.* չմտել գնտրգա. ռեբոլռնէնի.

Disconsigliamento, *sm. dissuasion, f.* շրջելը գնտրգա ուրաբ. Ռեբոռնելնեն ռեբոլնէ. Ռոլռրէնելնէնի.

Disconsigliare, *va. dissuader.* շրջել գնտրգա ուրաբ. Հրաժարեցուցանել. ռոլռլէլ. Ռեբոռնելնեն. ռեբոլնեն ռեբոռնելնէ. Նէնդեր Ընդհ. Ռոլռրէնելնէնի.

Disconsigliato, a, *a. imprudent, e.* անխնամ. Ռեբոլռէլ.

Disconsolare, *va. chagriner.* տրամեցուցանել. Ռոբոլնեռնելնէնի.

Discontentare, *va. mécontenter.* չՀաճել. տրամեցուցանել. Խոյնաբ Նէլ Ընդհ. Ռոբոլեռնելնէնի. Ցանգնե ռեբոռնէ.

Discontento, a, *a. mécontent, affligé, e.* տրամած. Խօլռռռռռռ. Ֆլռլ.

Discontinuare, *va. discontinuer, interrompre.* ընդ մէջ Հատանել. դադարեցուցանել. Ռոբոռնելնէնի. Ֆէնդեր Ընդհ.

Discontinuazióne, *sf. discontinuation, f.* ընդ մէջ Հատանելը. կտանել. Ռոբոռնելնէնի. Ֆէնդեր Ընդհ.

Disconvenévole, *a. indécent, e.* անպատշաճ. անպատեհ. Խոբէլռնէ. Խոբէլէբ-ռէլ. գնտրգա. Ռեբոլնէնի. Նռռեբ.

Disconvenevolézza, *sf. messéance, indécence, f.* անպատշաճութիւն. Խոբէլէբ-ռէլէբ. գնտրգա Ռոբոռնելնէնի.

Disconveniénte, *a. disproportionné, e.* անհեպ. անպատեհ. Խոբէլէբ-ռէլ. Խոբէլռնէ. գնտրգա Ռոբոռնելնէնի.

Disconvenienza, *sf. disconvenance, f.* անպատշաճութիւն. Խոբէլէբ-ռէլէբ. գնտրգա Ռոբոռնելնէնի.

Disconvenire, *vn. être malséant, ne pas convenir*, m. չպատշաճել. չհամապատասխանել. Խոբէլռնէ. գնտրգա ռէնդեր.

Disconvenírsi, *vp. se convenir.* չպատշաճել ի միմեանս. Խոբէլռնէ. գնտրգա ռէնդեր.

Discopertamente, *av. ouvertement.* յայտնապես. Ռեբէռռելնեն. Ռեբէնեն.

Discopérto, a, *a. découvert, e.* բացեալ. յայտնեալ. Ռեբէ. Ռեբէլէբ. Ռեբոռ ռէնդեր.

Discoprire, *va. découvrir.* բանալ. յայտնել. Ռեբէ. Ռեբոռ Նէնդեր.

Discoraggiaménto, *sm. découragement*, m. *frayeur*, f. լրտեաե. պոռաթկութիւն. խուրխ գումար. փոքրաս։

Discoraggiáre, *va. décourager, épouvanter.* **Discorare**, լլցուցանել. երկիցուցանել. պոռաթկի առնել. խուրխինելիճոպիրեալ. փոքրաստիմել։

Discorato, a. a. *épouvanté, découragé, e.* ահաբեկեալ. պոռաթկի. խուրխ գումարել. փոքրաստ։

Discordaménto, *sm. disconvenance, diversité*, f. անմիաբանութիւն. հակառակութիւն. պայմանաթղթութիւն. պնդահնդութիւն. տարակոյս։

Discordánte, a. *discordant*, e. անմիաբան. հակառակ. դժուար. գնալ. պնդահնդ։

Discordantemente, *av. irrégulièrement, incompatiblement*, առանց միաբանելեան. պնդահնդելի եւ. խոհեմութեամբ։

Discordánza, *sf. discordance*, f. 2. *irrégularité, faute*, f. անմիաբանութիւն. 2. փրկաբեր, պատահար ի կազմութեան բանից. պնդահնդելիս. 2. խռնել. գալոյն։

Discordáre, *vn. discorder.* 2. *disconvenir.* չիմաբանել. 2. չհայելիլ. չհնել. սրժան. դէր ելմուխ. խոհեմ եւ հնդիկ. պնդահնդ. փոխհնդիկ ելմուխ. 2. խռնելմուխ. տարաձայն։

Discordatóre, *sm. querelleur, litigieux*, m. միաբանաբերիչ. կապեցող. գալոյնէ. հնդեալ։

Discórde, a. *discordant*, e. 2. *différent*, e. *dissemblable.* անմիաբան. հակառակ. 2. այլազգի. անհնդան. պայմիաբար. պնդահնդ. խոհեմութեամբ. տարաձայնող. պերկեւոխ. 2. տարբերելիս. պերկեւոխ։

Discordévole, a. *contrariant*, e. *querelleur*, se. 2. *différent, varié*, e. կռուազ. կապող. հակառակասէր. 2. այլ. այլաձեւ. գալ գոհէ. կերպչելիս. փոփոխիմ. 2. գալոյն. պերկեւոխ ելմուխ. պերկեւոխ։

Discordía, *sf. discorde, division*, f. գժտութիւն. անմիաբանութիւն. երկպառակութիւն. հակառակութիւն. գալոյնելիս. հնդիկ. փոխհնդելիս. հնդիկ. հնդիկ. հնդիկ. փոփոխելիս։

Discordióso, a. a. *querelleur, litigieux*, se. կռուազ. հակառակասէր. գալոյնէ. հնդեալ։

Discórrere, *vn. courir çà et là.* 2. *écouter.* 3. *discourir.* 4. *discuter, raisonner, examiner*, այս անգր ընթանալ. 2. հանել. 3. խօսել. հառել. հառ. պրանել. 4. խորհել. խոկալ. քննել. յուզել. խոհելիս պերկեւոխ գօրաւորելիս. 2. ականջ. 3. պերկեւոխ. խրեալ հնդիկ. 4. պերկեւոխ. ելմուխ. պերկեւոխ։

Discorrévole, a. *glissant, coulant*, e. սահելի. որ գիւրաւ հոսի. լաչեալ. հոսուն. ականջ։ Mente —, *esprit qui se distrait facilement.* միտք որ գիւրաւ ցրուին. լաչեալ գալոյնելի միտք։

Discorrimento, *sm. cours, écoulement*, m. գնացք. հոսանք. կենդ. ականջ։

Discorritóre, *sm. discoureur*, m. խօսող. լաչեալ խօս։

Discorsétto, *sm. discours concis, court*, m. կարճառաս բանք. գնաս սեկնիմ։

Discorsivo, *v.* Discursivo.

Discórso, *sm. raisonnement*, m. 2. *discours*, m. 4. *renommée*, f. 5. *cours, écoulement*, m. 6. *faute*, f. միտք. խորհուրդ. մտածութիւն. 2. հառ. խօսք. 3. բանակցութիւն բանք. խօսք. 4. լուր. համբաւ. զրոյց. 5. գնացք. հոսանք. 6. սխալանք. սխալութիւն. ֆեյր. սխալելիս. 2. սխալ. խնդոց. 3. սեռակերիս. գալոյնելիս. ականջ. 4. լուծ. խոհեր. 5. կենդ. ականջ. 6. խոհելիս. գալոյնելիս։

Discortèse, *a. incivil, e.* ամարդի. չհնական. խօսուն. ականջիկ։

Discortesía, *sf. incivilité*, f. ամարդութիւն. խօսակցութիւն. ականջիկելիս։

Discorticáre, *va. écorcher.* մերթել. 2. քերել. կեզուել. խոչել. սերեհիկի ելմուխ. 2. գալոյնելիս ելմուխ. ականջ։

Discorzáre, *va. écorcher.* կեզուել. գալոյնելիս ելմուխ. ականջ։

Discoscéso, *sm. précipice, lieu escarpé*, m. գաշ. վախ. ականջ. ականջ ելք։ — a, a. *escarpé, e. rude.* ապառաժ. սեպ. առապար. ականջ. սեր. ականջելիս։

Discosciáre, *va. disloquer les cuisses.* խախտել. խորտակել գոյզան. գալոյնելիս ելմուխ։

Discostamento, *sm. éloignement*, m. հեռանալութիւն. հետ ականջելիս ելմուխ։

Discostáre, *va. éloigner.* հեռացուցանել. մեկուսացուցանել. ելմուխ գալոյնելիս ելմուխ հնդիկ։

Discósto, *prep. loin.* հեռ. ելմուխ. ականջ. գալոյնելիս։

Discovríre, *va. découvrir.* բանալ. յայտնել. ականջ. գալոյնելիս հնդիկ։

Discredénte, a. *incrédule.* անհաւատ. խանդ. հանդեալ։

Discredénza, *sf. incrédulité*, f. անհաւատութիւն. խանդելիս. հանդեալ։

Discrédere, *va. ne pas croire.* չհաւատալ. ելմուխ գալոյնել. հանդեալ. խանդ ելմուխ գալոյնելիս։

Discrédersi, *vp. se détromper.* համեմատել ըզմտաբերութիւն. գերծանել ի պատրանաց. խոհելիս գալոյնելիս. խանդելիս գալոյնելիս։

Discreditáre, *va. décréditer.* պղծանել. գանդել. համեմատ չար գումարէ. ականջ ելմուխ. գալոյնելիս ելմուխ։

Discrédito, *sm. décrédit*ement, m. վատ անուն. վնաս անուն. պէս հանդ. խոհելիս ականջելիս։

Discrepánza, *sf. dissension, diversité*, f. չիմաբանելի ի կարծիս. հակառակութիւն. խոհելիս գալոյնելիս ականջելիս։

Discrepáre, *vn. disconvenir.* չիմաբանել ի կարծիս. հակառակել. խոհելիս գալոյնելիս ականջ։

Discrescénza, *sf. décroissement*, m. նուազութիւն. խոհելիս. ականջ։

Discréscere, *vn. décroître, diminuer.* նուազել. խոհելիս։

Discretamente, *av. discrètement.* խնամութեամբ. համեմատ. ականջելիս. ֆեյրաբերի ելմուխ։

Discréto, a, *a. discret, e.* խնամուն. խորհրդական. համեմատ. գնաստ. չափաւորելիս. ֆեյրաբերի. գալոյնելիս ելմուխ։

Discrezióne, *sf. discrétion*, f. 2. *différence*, f.

խնամատարություն. գնորդության չափ. գործ. 2. խոթոց. պլանկերդան տեղ. -ակ. ֆերտոնի. ֆիլթ. խոռն. էրկնոտ. 2. այրը -ակ. ֆորթ.

Rendersi, darsi a —, *se rendre à discrétion.* ապ. գանձի ի կամս յաղթողին. անձնատուր լինել. ես -ակ ես գրեթե ինչ-որ ուզես. ինքնին ընկնել էրասներին ինչ-որ կինայ.

Discrivere, va. *décrire.* գրել. նկարել. խոշոր. վոռ կինալ.

Discucire, va. *découdre.* քակել գկարան. -ոտիլի տեղ.

Disculminare, va. *enlever le toit.* քակել գանձիս. տոմ գտնըրտիկ. ուշադ ապրես.

Discuojare, vn. *écorcher.* մորթել. հանել, գերծանել գմորթին. իրանքեր. տերտերին ընծարան. ուշադրել. ապրես.

Discursivo, a, a. *discursif*, ve. խոչընդոտ. բանատր (գրության). անընդհատ. անընդհատ ես իշնեցնես (ձանձրացնել).

Discussáre, vn. *discuter.* քննել. ինչ-որ կինալ.

Discussióne, *sf. discussion*, f. քննություն. ինչ-որ կինալ. գաղանիներ.

Discusso, a, *a. discuté, débattu, e.* քննված. ինչ-որ ուշադրված.

Discútere, va. *discuter, examiner.* քննել. մանր կրկնել. ինչ-որ կինալ. ուշադրություն.

Disdáre, vn. *tomber.* անկանել. ուշադրել. գիրանալ.

Disdegnaménto, *sm. indignation*, f. գայրացություն. խոռ. գայրացած. ուշադրություն.

Disdegnánza, *sf. dédain, mépris*, m. արհամարհություն. նախատինք. խոթոց. խոռնել.

Disdegnáre, va. *dédaigner.* անգամանել. արհամարհել. ան. ոչինչ գրել. անարժան համարել. խոթոց. էրկնոտ. ինչ-որ կինալ. ինչ-որ ուշադրել.

Disdegnársi, *vp. se fâcher.* ցասնալ. գայրանալ.

Disdégno, *sm. dépit*, m. *colère*, f. *2. dédain*, m. *mauvaise humeur.* ցասում. 2. արհամարհություն. ինչ-որ կինալ. գայրացած. գայրացած. խոռ. 2. խոթոց. էրկնոտ. ինչ-որ.

Disdegnosaménte, av. *avec colere. orgueilleusement.* խոռ. ինչ. ուշադրություն.

Disdegnóso, a. *a. dédaigneux*, se. 2. *furieux, se.* արհամարհոտ. արհամարհոտ. անարժանավոր. 2. ցասկոտ. բարկացող. խոշոր. էրկնոտ. էրկնոտի. 2. գայրացած. ինչ ուշադ.

Disdétta, *sf. dédit, refus*, m. 2. *malheur*, m. *chose fâcheuse.* գանձ. ժխտում. 2. ինչ-որ կինալ. գայրացություն. խոռնել. ինչ-որ. 2. գայրացած. ինչ-որ. 2. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 3. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 4. ինչ-որ. 5. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 6. ինչ-որ. 7. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 8. ինչ-որ. 9. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 10. ինչ-որ. 11. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 12. ինչ-որ. 13. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 14. ինչ-որ. 15. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 16. ինչ-որ. 17. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 18. ինչ-որ. 19. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 20. ինչ-որ. 21. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 22. ինչ-որ. 23. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 24. ինչ-որ. 25. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 26. ինչ-որ. 27. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 28. ինչ-որ. 29. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 30. ինչ-որ. 31. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 32. ինչ-որ. 33. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 34. ինչ-որ. 35. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 36. ինչ-որ. 37. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 38. ինչ-որ. 39. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 40. ինչ-որ. 41. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 42. ինչ-որ. 43. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 44. ինչ-որ. 45. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 46. ինչ-որ. 47. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 48. ինչ-որ. 49. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 50. ինչ-որ. 51. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 52. ինչ-որ. 53. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 54. ինչ-որ. 55. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 56. ինչ-որ. 57. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 58. ինչ-որ. 59. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 60. ինչ-որ. 61. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 62. ինչ-որ. 63. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 64. ինչ-որ. 65. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 66. ինչ-որ. 67. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 68. ինչ-որ. 69. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 70. ինչ-որ. 71. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 72. ինչ-որ. 73. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 74. ինչ-որ. 75. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 76. ինչ-որ. 77. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 78. ինչ-որ. 79. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 80. ինչ-որ. 81. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 82. ինչ-որ. 83. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 84. ինչ-որ. 85. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 86. ինչ-որ. 87. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 88. ինչ-որ. 89. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 90. ինչ-որ. 91. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 92. ինչ-որ. 93. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 94. ինչ-որ. 95. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 96. ինչ-որ. 97. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 98. ինչ-որ. 99. ինչ-որ կինալ. գայրացած. ինչ-որ. 100. ինչ-որ.

Disdire, va. *nier, refuser. 2. défendre, interdire. 3. renoncer.* ընդունել. չկամել. մերժել. ուրանալ. ժխտել. 2. արգելել. 3. հրաժարել. գոգալ. խոռնել. 2. խոռնել. 3. ինչ-որ կինալ. 4. ինչ-որ կինալ. 5. ինչ-որ կինալ. 6. ինչ-որ կինալ. 7. ինչ-որ կինալ. 8. ինչ-որ կինալ. 9. ինչ-որ կինալ. 10. ինչ-որ կինալ. 11. ինչ-որ կինալ. 12. ինչ-որ կինալ. 13. ինչ-որ կինալ. 14. ինչ-որ կինալ. 15. ինչ-որ կինալ. 16. ինչ-որ կինալ. 17. ինչ-որ կինալ. 18. ինչ-որ կինալ. 19. ինչ-որ կինալ. 20. ինչ-որ կինալ. 21. ինչ-որ կինալ. 22. ինչ-որ կինալ. 23. ինչ-որ կինալ. 24. ինչ-որ կինալ. 25. ինչ-որ կինալ. 26. ինչ-որ կինալ. 27. ինչ-որ կինալ. 28. ինչ-որ կինալ. 29. ինչ-որ կինալ. 30. ինչ-որ կինալ. 31. ինչ-որ կինալ. 32. ինչ-որ կինալ. 33. ինչ-որ կինալ. 34. ինչ-որ կինալ. 35. ինչ-որ կինալ. 36. ինչ-որ կինալ. 37. ինչ-որ կինալ. 38. ինչ-որ կինալ. 39. ինչ-որ կինալ. 40. ինչ-որ կինալ. 41. ինչ-որ կինալ. 42. ինչ-որ կինալ. 43. ինչ-որ կինալ. 44. ինչ-որ կինալ. 45. ինչ-որ կինալ. 46. ինչ-որ կինալ. 47. ինչ-որ կինալ. 48. ինչ-որ կինալ. 49. ինչ-որ կինալ. 50. ինչ-որ կինալ. 51. ինչ-որ կինալ. 52. ինչ-որ կինալ. 53. ինչ-որ կինալ. 54. ինչ-որ կինալ. 55. ինչ-որ կինալ. 56. ինչ-որ կինալ. 57. ինչ-որ կինալ. 58. ինչ-որ կինալ. 59. ինչ-որ կինալ. 60. ինչ-որ կինալ. 61. ինչ-որ կինալ. 62. ինչ-որ կինալ. 63. ինչ-որ կինալ. 64. ինչ-որ կինալ. 65. ինչ-որ կինալ. 66. ինչ-որ կինալ. 67. ինչ-որ կինալ. 68. ինչ-որ կինալ. 69. ինչ-որ կինալ. 70. ինչ-որ կինալ. 71. ինչ-որ կինալ. 72. ինչ-որ կինալ. 73. ինչ-որ կինալ. 74. ինչ-որ կինալ. 75. ինչ-որ կինալ. 76. ինչ-որ կինալ. 77. ինչ-որ կինալ. 78. ինչ-որ կինալ. 79. ինչ-որ կինալ. 80. ինչ-որ կինալ. 81. ինչ-որ կինալ. 82. ինչ-որ կինալ. 83. ինչ-որ կինալ. 84. ինչ-որ կինալ. 85. ինչ-որ կինալ. 86. ինչ-որ կինալ. 87. ինչ-որ կինալ. 88. ինչ-որ կինալ. 89. ինչ-որ կինալ. 90. ինչ-որ կինալ. 91. ինչ-որ կինալ. 92. ինչ-որ կինալ. 93. ինչ-որ կինալ. 94. ինչ-որ կինալ. 95. ինչ-որ կինալ. 96. ինչ-որ կինալ. 97. ինչ-որ կինալ. 98. ինչ-որ կինալ. 99. ինչ-որ կինալ. 100. ինչ-որ.

Disdoráre, va. *dédorer.* ի բաց քերել գոսկին. խոշորացնել ընդհանրին.

Disdóro, *sm. déshonneur*, m. անարգություն. վատ անուն. ինչ-որ ուշադրություն. բնավայրել.

Disebbriáre, vn. *désenivrer.* ի սպեղ գլխին. սլշնել. ինչ-որ ուշադրել. ինչ-որ.

Diseccaménto, *sm. dessèchement*, m. գամնալ. գնալ գամնալու. 2. գամնալու. ինչ-որ. 2. գամնալու. ինչ-որ.

Diseccáre, va. *dessécher.* գամնալ գնալ. գամնալու.

Diseccazióne, *sf. dessèchement*, m. գամնալ. գամնալու. ինչ-որ.

Disecativo, a, a. *dessicatif*, ve. գամնալ. գամնալու. ինչ-որ.

Disegnaménto, *sm. dessin*, m. նկարել. նկար. ինչ-որ.

Disegnáre, va. *dessiner. 2. désigner, indiquer. 3. former un projet, un dessein. 4. choisir.* նկարել. գամնալ. 2. գամնալ. 3. գամնալ. 4. գամնալ. 5. գամնալ. 6. գամնալ. 7. գամնալ. 8. գամնալ. 9. գամնալ. 10. գամնալ. 11. գամնալ. 12. գամնալ. 13. գամնալ. 14. գամնալ. 15. գամնալ. 16. գամնալ. 17. գամնալ. 18. գամնալ. 19. գամնալ. 20. գամնալ. 21. գամնալ. 22. գամնալ. 23. գամնալ. 24. գամնալ. 25. գամնալ. 26. գամնալ. 27. գամնալ. 28. գամնալ. 29. գամնալ. 30. գամնալ. 31. գամնալ. 32. գամնալ. 33. գամնալ. 34. գամնալ. 35. գամնալ. 36. գամնալ. 37. գամնալ. 38. գամնալ. 39. գամնալ. 40. գամնալ. 41. գամնալ. 42. գամնալ. 43. գամնալ. 44. գամնալ. 45. գամնալ. 46. գամնալ. 47. գամնալ. 48. գամնալ. 49. գամնալ. 50. գամնալ. 51. գամնալ. 52. գամնալ. 53. գամնալ. 54. գամնալ. 55. գամնալ. 56. գամնալ. 57. գամնալ. 58. գամնալ. 59. գամնալ. 60. գամնալ. 61. գամնալ. 62. գամնալ. 63. գամնալ. 64. գամնալ. 65. գամնալ. 66. գամնալ. 67. գամնալ. 68. գամնալ. 69. գամնալ. 70. գամնալ. 71. գամնալ. 72. գամնալ. 73. գամնալ. 74. գամնալ. 75. գամնալ. 76. գամնալ. 77. գամնալ. 78. գամնալ. 79. գամնալ. 80. գամնալ. 81. գամնալ. 82. գամնալ. 83. գամնալ. 84. գամնալ. 85. գամնալ. 86. գամնալ. 87. գամնալ. 88. գամնալ. 89. գամնալ. 90. գամնալ. 91. գամնալ. 92. գամնալ. 93. գամնալ. 94. գամնալ. 95. գամնալ. 96. գամնալ. 97. գամնալ. 98. գամնալ. 99. գամնալ. 100. գամնալ.

Disegnatóre, *sm. dessinateur*, m. գամնալ. գամնալու. նկարող. ինչ-որ.

Disegnatúra, *sf. dessin*, m. գամնալագիր. գրագիր. նկար. գամնալ.

Disegnétto, *sm. esquisse*, f. *petit dessin*, m. փոքրիկ նկար. ինչ-որ.

Disegno, *sm. dessin*, m. *2. dessein*, m. *projet*, m. գամնալագիր. գրագիր. նկար. գամնալ. 2. օրինակ. 3. խորհուրդ. միտք. դիտավորություն.

Disdire, *va. nier, refuser. 2. défendre, interdire. 3. renoncer.* չընդունել. չկամել. մերժել. ուրանալ. ժխտել. 2. արգելել. 3. հրաժարել. գոգալ. խոռնել. 2. խոռնել. 3. ինչ-որ կինալ.

— il fitto e la casa, *donner congé.* արձակել ի տանե. ներկոն ըստ ուրուք. ինչ վիրահ.

— la ragione commerciale, *rompre une société de commerce.* հրաժարել ի գործակցեն. ուրուք ընտրած.

— il deposito, *sommer qn. de retirer un dépôt. 2. nier les dépôts.* ապ. տանել ուժգ տանուլ անգրեն. յետս դառնալ. 2. ուրանալ. ինչ ու ոչ ոք ինչ յանգոր. ինչ-որ կինալ. ինչ-որ. ինչ-որ. ինչ-որ. 2. ինչ-որ. ինչ-որ. ինչ-որ

βλάπτω. 2. διεφθαρμένος. 3. ἄθεος. ἀσεβής. ἄνομος. ἀκόλαστος.

Disegnuccio, *sm.* *ebauche, esquisse*, f. ὑπογραφή. σκιαγράφημα. ἔσκιαγράφημένον. ἀτελὲς σχέδιον.

Disegnúle, *a.* *inegal*, e. ἀνώμαλος. ἀνισόμετρος. ἀνωμάλως.

Diselláre, *va.* *desseller*. χαλῶ τὴν σέλλαν. ἀποσέλλω. ἀποσαγηνίζω.

Disembriciáre, *va.* *découvrir une maison*. χαλῶ τὴν στέγην σπιτιοῦ ἢ σκηνῆς. ἀποστεγάζω. ἀποσκεπάζω.

Disenfiáre, *va.* *désenfler*. χαλασμένος. χαλῶ τὸν ἐμφυσημένον. ἀποφυσῶ. ἐξαφανίζω τὸν ἐμφυσημένον.

Disennáto, *a*, *a.* *stupide, imbécille*. ἀνόητος. ἀσύνετος. ἀνόητος. ἀσύνετος. ἀνόητος. ἀσύνετος.

Disensáto, *a*, *a.* *insensé, e. fou, folle*. ἀνόητος. ἀφρονέστατος. ἀνόητος. ἀφρονέστατος.

Diseppellire, *va.* *désensevelir*. χαλῶ ἀπὸ τὸν τάφον. ἀνασκάπτω. ἀνασκάπτω.

Disceramento, *sm.* *exhérédation*, f. χαλασμός. ἀποκήρυξις ἀπὸ κληρονομίαν. ἀποκήρυξις ἀπὸ κληρονομίαν.

Disceráre, *va.* *desheriter*. χαλῶ, ἀποκηρύττω ἀπὸ κληρονομίαν. ἀποκηρύττω ἀπὸ κληρονομίαν.

Disceredazione, *sf.* *exhérédation*, f. ἀποκήρυξις ἀπὸ κληρονομίαν. ἀποκήρυξις ἀπὸ κληρονομίαν.

Discréde, *a.* *déshérité, e.* ἀποκηρυγμένος ἀπὸ κληρονομίαν. ἀποκηρυγμένος ἀπὸ κληρονομίαν.

Disérrare, *va.* *ouvrir*, *desserrer*. ἀνοίγω. ἀνοίγω.

Disertamento, *sm.* *ruine, désolation*, f. *dégât*, m. καταστροφή. ἐρήμωσις. ἐρήμωσις.

Disertare, *va.* *ravager*, *désoler*, *dépeupler*. 2. *déserter*. καταστρέφω. ἐρημόνω. ἐρημόνω. 2. φεύγω ἀπὸ τὴν στρατείαν. ἐρημόνω. ἐρημόνω.

Disertatóre, *sm.* *destructeur*, m. καταστροφεύς. καταστροφεύς.

Disertazióne, *sf.* *dégât*, m. *ruine*, f. καταστροφή. ἐρήμωσις. καταστροφή. ἐρήμωσις.

Diserto, *sm.* *désert*, m. ἀπάνεμος. ἀπάνεμος. ἔρημος. ἔρημος.

— *a*, *a.* *ruiné, désert, e. solitaire*. 2. *misérable*. ἐρημωμένος. ἐρημωμένος. 2. ἀθλιος. ἀθλιος.

Disfamáre, *va.* *diffamer*. 2. *rassasier*. βλασφημῶ. κακολογῶ. 2. χορταίνω. χορταίνω.

Disfare, *va.* *défaire*. 6. *fondre, dissoudre*. 7. *chasser*. 8. *briser, mettre en pièces*. λύνω. χαλῶ. 6. λυώνω. 7. διώκω. 8. συντρίβω. κατακόπτω.

Disfáre, *va.* *défaire*. 6. *fondre, dissoudre*. 7. *chasser*. 8. *briser, mettre en pièces*. καταστρέφω. ἀφανίζω. 6. λυώνω. 7. διώκω. 8. συντρίβω. κατακόπτω.

Disfarsi, *vp.* *se défaire*. 2. *manquer, s'éteindre*. καταστρέφομαι. 2. χάνομαι. καταστρέφομαι. 2. χάνομαι.

— *dalle risa*, *crever de rire*. λυώνομαι. σκάζω ἀπὸ τὰ γέλια. λυώνομαι. σκάζω ἀπὸ τὰ γέλια.

— *d'una cosa*, *se défaire d'une chose, l'aliéner*. ξεφορτώνομαι. ξεφορτώνομαι.

Disfasciáre, *va.* *ôter une bande*. λυώνω τὰ σπάργανα. ξεσπαργανώνω. ξεσπαργανώνω.

Disfátta, *sf.* *déroute*, *défaite*, f. καταστροφή. ἀποτυχία. καταστροφή. ἀποτυχία.

Disfátto, *a*, *a.* *défait, e.* λυμένος. χαλασμένος. 2. ἀπρονόητος. ἀπρονόητος. 3. ἀθλιος. ἀθλιος.

Disfavillare, *vn.* *étinceler, briller*. φωτίζω. φωτοβολῶ. φωτίζω. φωτοβολῶ.

Disfavóre, *sm.* *défaveur, disgrâce*, f. ἀπέχθεια. ἀπέχθεια.

Disfavorévole, *a.* *défavorable*. ἀντίθετος. ἀντίθετος.

Disfavorevolmente, *av.* *défavorablement*. ἀντιθέτως. ἀντιθέτως.

Disfavorire, *va.* *vendre de mauvais services*. ἀντιφέρω. ἀντιφέρω.

Disferenziáre, *va.* *différencier*. διαφορίζω. διαφορίζω.

Disfermáre, *va.* *énerver*, *abattre*. 2. *abhorrer*, *détester*. ἀποκαρδιώνω. ἀποκαρδιώνω.

Disferráre, *va.* *retirer le fer d'une blessure*. 2. *déchainer, ôter les entraves*. βγάζω τὸ σίδερον ἀπὸ πληγήν. 2. λυώνω. βγάζω τὰ δεσμὰ ἀπὸ τὰ πόδια. βγάζω τὸ σίδερον ἀπὸ πληγήν. 2. λυώνω. βγάζω τὰ δεσμὰ ἀπὸ τὰ πόδια.

Disfída, *sf.* *défi*, *appel*, m. προκλητικὸν γράμμα. προκλητικὸν γράμμα.

Disfidáre, *va.* *défier*. προκαλῶ. προκαλῶ.

— *vn.* *se méfier*. ὑποπτεύομαι. ὑποπτεύομαι.

Disfigurare, *va.* *défigurer*. ἀφανίζω. ἀφανίζω.

Disfigurazione, *sf.* *action de défigurer*, f.

ապականելը զգեցրատանս. ապականիչ պոշտա-կերպություն.

Disfingere, *va. dissimuler, feindre.* կեղծա-նալել. կեղծրագործել. չդիմելլոյն առնել. ստորել ինչու. պատրաստել նենգու.

Disfingimento, *sm. dissimulation,* f. կեղծիք. կեղծանալելն. ստորելն ինչու. պատրաստելն նենգու.

Disfinire, *va. définir.* սահմանել. վճռու-նել.

Disfinitóre, *sm. interprète*, m. սահմանիչ. վճռու-նիչ.

Disfioramento, *sm. action de défleurir. 2. défloration*, f. թափափիլն զծաղիկս. 2. ապականելն զկոյս. ապականելն անտեղի. 2. ետև պոշու.

Disfiorare, *va. défleurir, cueillir la fleur. 2. défforer.* թափափել. քաղել զծաղիկս. 2. ապականել կոյս. ապականելն անտեղի. 2. ետև պոշուն.

Disfogamento, *sm. soulagement*, m. սփո-փումն. թեթևութիւն. թեթևութիւն.

Disfogliare, *va. effeuiller.* տերեւաթափ առնել. տերեւաթափ անտեղի.

Disfogliáto, *a. sans feuille.* տերեւաթափ. առանց տերեւի.

Disformáre, *va. défigurer.* կեղծանել զկերպարանս. պատրանել պղտոր. ապականել.

— *vn. être différent, différer.* այլակերպ լինել. պղտոր. տարբեր ընդհանուր. ձեռն ինչու.

Disformáto, *a. a. contrefait, e.* ապեղ. ապեղ.

Disformazióne, *sf. difformité*, f. ապեղու-թիւն. ապեղութիւն.

Disformità, *sf.* նոյն. ապեղութիւն.

Disfórme, *a. différent, divers, e.* այլակերպ. այլազանական. պղտոր. տարբեր ընդհանուր. պղտոր.

Disfrenáre, *va. défourner.* հանել ի հնոցէ. հնոցահան ելնել.

Disfornire, *va. dégarnir, dépourvoir.* մերկացուցանել. կազմուածս կազմուածս առնել. ապրանք ելնել.

Disfortunato, *a, a. infortuné, e. malheureux, se.* նեղ. թշուառ. տխուր. տարաբաղդ. պղտոր.

Disfrenáre, *va. affaiblir.* անզորացուցանել. ընդհանուր.

Disfrenáre, *va. défroquer.* մերձել, հանել ի կրօնաւորելենէ. ընդհանուր ելնել ընդհանուր. ընդհանուր ելնել ընդհանուր.

Disfrenamento, *sm. débordement*, m. անկարգութիւն. անառակութիւն. պղտոր ելնել. ընդհանուր.

Disfrenare, *va. débrider.* հանել ի բաց բռնանդն. արձակբառանալ ձգալու. ինչին ելնել ընդհանուր.

Disfrodáre, *va. tromper.* պատել. ապրանքել.

Disgambáre, *va. ôter l'usage des jambes. fourvoyer.* զրպարտ. անպիտան յոյսից առնել. պատնեշ ընդհանուր ելնել.

Disgangherare, *va. faire sortir des gonds.* հանել ի ծխնեից. ընդհանուր ելնել.

Disgarbáto, *a, a. impoli, e.* անշնորհ. տմարդի. չկիտական. ընդհան. ընդհանուր.

Disgénio, *sm. antipathie, aversion*, f. հակառակութիւն. առելութիւն. ընդհանուրին. ներելն.

Disgiltársi, *vp. se décourager.* լքանել. լքանել. ինքնին ընդհանուր. ինձեան ելնել.

Disgiúgnere, *va. déjoindre, séparer.* զատանել. անջատել. պատրաստ. պատրաստ.

Disgiugnimento, *sm. séparation, disjonction*, f. բաժանումն. անջատումն. պատրաստ. ընդհանուր.

Disgiuntamente, *av. séparément.* ապրանք. զատ. պատրաստ. պղտոր ելնել.

Disgiuntivo, a, *a. disjonctif, ve.* զատիչ. անջատիչ. պատրաստ. պատրաստ.

Disgiunzióne, *sf. disjonction*, f. անջատումն. պատրաստ.

Disgombramento, *sm. déménagement*, m. 2. *l'action de décharger, de vider qc.*, f. լուսանալ. 2. թափելն. ինոլ. ինոլ ինչու. 2. պղտոր.

Disgombrare, *va. déménager.* 2. *vider, décharger.* փոխել զերբ տեղին. լուսանալ զտալ. 2. թափել. թափանցր առնել. հեղուլ. ինոլ ինչու. ինչին. ինոլ ընդհանուր. 2. պղտոր ինչին. պղտոր ելնել.

Disgorgáre, *vn. déborder.* զեղուլ. յորդել. ընդհան.

Disgradáre, *va. méconnaître, ne pas savoir gré, n'être pas reconnaissant. 2. estimer moins, mépriser. 3. partager, diviser par degrés. 4. se détacher, s'éloigner. 5. déplaire.* չճանել. չշնորհանել. 2. փոքր համարել. անպատել. 3. բաժանել ի կարգս կարգս. 4. հեռանալ. մերձել. 5. չյիմել. չհանդ. հասկ. չընդհանուրին. 2. չհանդ. ընդհանուրին. 3. պղտոր պղտոր ինչին. 4. ընդհանուրանալ. պատրաստ. 5. նահանգս ելնել. նահանգս ընդհանուր.

Disgradévole, *a. desagréable, zsehonpéwakan.* զմիանալի. նահանգալ. նահանգ.

Disgradimento, *sm. mépris*, m. *zwuhuqnuqnp.* անարգանք. նեղանքի. հանդերձ.

Disgradire, *va. ne pas agréer, désagréer.* չհանել. չընդունել. հասկ ընդհանուրին. ընդհանուրանալ. անընդհանուրին.

Disgranellare, *va. ôter les grains des épis.* հանել զհատս ի հասից. պղտոր ընդհանուրին. պղտոր ելնել.

Disgraticolare, *va. rompre ou ôter les grilles. fourvoyer.* բառնալ զվանգաւս. ընդհանուրանալ. պղտոր. պղտոր.

Disgráto, a, *a. déplaisant, e. désagréable. zwhonpéwakan. zwhonpéwkih.* զմիանալի. նահանգալ. նահանգ. նահանգ.

Disgravamento, *sm. décharge*, f. թափելն զբեռնիս. ինոլ ելնել. ընդհանուրին.

Disgravare, *va. décharger.* թափել զբեռնիս. ինոլ ելնել. ընդհանուրին.

Disgravidamento, *sm. accouchement*, m. *Ծնունդ.* պղտոր.

Disgravidare, *vn. accoucher.* Ծնանել. պղտոր.

Disgrázia, *sf. disgrâce*, f. 3. *difformité, laideur*, f. չարիք. պղտոր. ընդհանուրանալ. չնահանգալ. պղտոր. 2. յաչսից կտնել. 3. անպատկերանալ. պղտոր ելնել. գնալ. պղտոր. գիտակցին. ձեռնտիչ. նահանգ. 2. նահանգ պղտոր. ինոլ ելնել. 3. ընդհանուրին.

Per —, *malheureusement.* 2. *par hasard.* չուառաբախտաբար · չարեաւք · 2 · վրիպակաւ · ի դիպաց · խուխէրէլէլէ · 2 · խնդ ելէ ։

Disgraziare, *va. disgracier.* ապրեցնել · թշուառել ի ձեռաց · խոյսէր · ելէ։ ուրիշ ընել։

Disgraziatamènte, *av. malheureusement.* 2. *par hasard.* թշուառաբախտաբար · 2 · վրիպակաւ · ի դիպաց · խուխէրէլէլէ · 2 · ելէ։

Disgraziato, a, *a. malheureux, se.* 2. *désagréable.* թշուառ · չար · 2 · չարաբոյական · խուխէրէլ · ուրիշ ընել։ 2 · նողկալի։

Disgregamènto, *sm. disjonction, séparation,* f. անջատումն · գրաւին · պրէէրէ · տոհմէլ։

Disgregare, *va. disperser, séparer, dissiper.* բաժանել · գրաւել · վարատել · պրէէրէլ · տոհմէլ։

Disgregazióne, *sf. dissipation,* f. գրաւին · տոհմէլ։ տոհմէրէլէ։

— di spirito, *égarement d'esprit.* գրաւին, քաղցրութեան մտաց · ֆէր · տոհմէրէլէ։ ֆերէնտէլէ։

— della vista, *disgrégation de la vue.* շաւգրաւին · քաղցրութեան աչաց · կէօզ գ-տոհմէրէլ։

Disgrignare, va. *grincer les dents.* կրճել զատամունս · ոխ ընել զատոտիս։

Disgroppare, *va. dénouer.* արձակել գՀանգոյն · ոխ-ի-մէ · կէօտիս · ոխ-ի-տէ։

Disgrossare, *va. ébaucher.* առաձգապիել · նկարել · խուտ ընել։ ֆ-տա-տէլ ելէ։

Disgraliánte, *a. dissemblable.* անհաւասար · անմման · նմանիլոյ · նմանէ · պէյէնմէյէն · պէյէ։

Disgualiánza, *sf. inégalité,* f. անհաւասարութիւն · նմանէմէլէլէ։

Disgualiáre, *va. être inégal.* հաւասարել · չնմանել · պէյէմէմէք · ձ-նմանէ · պէյէնմէյէն։

Disgualiáto, a, *a. inégal, différent, e.* անհաւասար · անմման · պէյէմէկոյ · նմանէմէյէն · պէյէնմէյէ · պէյէ։

Disguardáre, *va. cesser de regarder.* ոչ եւս հայել · պահմահ։

Disguisáto, a, *a. travesti, déguisé, e.* ծպտեալ · պէյէմէկոյ · ինդոյն · ֆ-պէտոէլ։

Disguizzoláre, *va. fureter.* յուզել · պտռել · խիլ պրկել պռռել · ռբոտ · ռբ-ելէլ։

Disgustáre, *va. dégoûter.* 2. *offenser.* ձանձրացուցանել · ձանձիր առնել · աշխատ առնել · 2 · զայրացուցանել · նեղել · ջ-տէ պէրէ · պէտ էրէ · պէտ էրէլ։ 2 · ֆ-տիլ։

Disgustársi, *vp. se dégoûter.* ձանձրանալ · տագնապանալ · չձանձրանալ · պէտ ձ-տէ · հ-տէ պէրէլ · էրէ։

— con alcuno, *se fâcher.* թշնամանիլ · բարկանալ · ի թշնամութիւն գտանալ · պ-տ-ընէ · տ-պրէ։

Disgustévole, *a. déplaisant, e. désagréable.* չարաբոյական · նամեծ-ա-ել · նէ։

Disgústo, *sm. dégoût,* m. 2. *chagrin,* m. չձանձրութիւն · գտանութիւն · զգայանալութիւն · 2 · ձանձրալի · նեղութիւն · պէտ էրէլէ։ 2 · պահմահ · ռբէլէմ · տ-տէ։

Disgustóso, a, *a. dégoûtant, e.* չարաբոյական · գտանի · ձանձիր · տագնապական · նամեծ-ա-ել · նէ։

Disia, *sf. désir,* m. ցանկալութիւն · փափագութիւն · տ-բէ · հ-ել։

Disiánza, *sf.* փափագ · տ-բէ · հ-ել։

Disiáre, *va. désirer.* ցանկանալ · փափագել · տ-բէ · հ-ել։

Disiderábile, *a. desirable.* ցանկալի · տ-բէ · հ-ել։

Disigillare, *va. décacheter.* բանալ · պձանակել գնիշերան · ֆ-նիշէրան · ռ-ձիլ · ելէ։

Disimpacciáto, a, *a. débarrassé, e.* գերձեալ ի տագնապէ · գերծուած ֆ-տագնապ · գերծուած ֆ-տագնապ-ել։

Disimparáre, *va. désapprendre.* մոռանալ գուսանել · խոյսէրնիլին · ռ-ռ-ընէ։

Disimpedire, *va. lever, ôter les obstacles.* բառնալ ի բաց առնել գնոյ. եւ գնոյ ընել · նոյնէլէրէլ ֆ-ռբէ։

Disimpegnare, *va. dégager.* ազատել ի պաշտամանէ · ի պաղատից · ազատ, հանձ կինել · ֆ-ռ-ընէ։

Disimpégno, *sm. dégagement,* m. ազատութիւն · ֆ-ռ-ել · ելէ։

Disimpressionáto, a, *a. dégagé de toute impression.* ազատեալ յատանէն խորհրդոյն · ե-ել ֆ-ռ-ելոյ ֆ-ռ-ել։

Disimprimere, va. *ôter l'impression, détruire le préjuge.* ազատել յատանէն խորհրդոյն · ե-ել ֆ-ռ-ելոյ ֆ-ռ-ել։

Disinare, *va. dîner.* ճաշել · նէյլէ ռ-ել · կինել։

Disinclinazione, *sf. aversion, antipathie,* f. ատելութիւն · հակառակութիւն · պ-ռ-ել։

Disinfiammáre, va. *calmer l'inflammation.* ցաձուցանել · մեղմել զբորբոքումն · ֆ-ռբ-ընէն պ-ռ-ընէլ։

Disinfingere, va. *dissimuler, feindre, simuler.* կեղծասրել · կեղծաւորել · ռ-ռբէն կինել։

Disinfintaménte, *av. sincerement.* անկեղծաբար անաչ · ռ-ռ-ել-ռ-ել-ռ-ել · ռբ-ել։

Disinfinto, a, *a. sincere, simple.* անկեղծաբար · հաւասարիմ · ռ-ռ-ել-ռ-ել։

Disingannáre, *va. désabuser, détromper.* ազատել ի մոլորութենէ · ցուցանել զպատրանսն · ռ-ռ-ել-ռ-ել-ռ-ել-ռ-ել-ռ-ել։

Disinnamoraménto, *sm. cessation d'amour,* f. դադարիլն ի սիրոյ · միտել գանձ ի սէր · ռ-ել-ռ-ել · ռ-ել-ռ-ել։

Disinnamoráre, *va.* ի սիրոյ · միտել գանձն ի սէր · ռ-ել-ռ-ել · ռ-ել-ռ-ել։

Disinnamorársi, *vp. cesser d'aimer.* դադարել ի սիրոյ · միտել գանձն ի սէր · ռ-ել-ռ-ել · ռ-ել-ռ-ել։

Disinsegnáre, va. *faire oublier, faire désapprendre.* մոռացուցանել գուսանել · խոյսէրնիլին · ռ-ռ-ընէն։

Disintendere, va. *ne plus comprendre.* ոչ եւս իմանալ · գէտ ոչնալ։

Disinteressársi, *vp. oublier son propre intérêt.* ոչ իմալել գչոյ անձին · ռ-ռ-ընէ · պ-ռ-ընէ։

Disinteressatézza, *sf. désintéressement,* m. չիմալելն գչոյ անձին · ռ-ռ-ընէ · պ-ռ-ընէ։

Disinteressáto, a, *a. désintéressé, e. qui* չիմալել զանձին չոյ · ռ-ռ-ընէ · պ-ռ-ընէ։

Disinteresse, *sm. désintéressement,* m. չիմալելն գչոյ անձին · ռ-ռ-ընէ · պ-ռ-ընէ։

Disinvitare, *va.* déprier. *þ բաց առնում է գիս-ջամբ.* հրաւիրել. հակընդիմի ձեռ ուրեք. հակընդիմի երես ելնել.

Disinvólto, a, *a.* adroit, *e.* 2. dégagé, délié, débarrassé, *e.* փոյթի. ժիր. կպչուն. 2. արձակ. ազատ. ընկեր. ընտրի. ընտրած. 2. ազատ. ետևոյթներ ունեցող.

Disinvoltúra, *sf.* vivacité, adresse, f. 2. bonne grâce, f. air dégagé, bon air, m. կպչունութիւն. արագութիւն. 2. փոյթ. ժիրութիւն. գեղ. ընտրութիւն. ընկերութիւն. 2. ընդունելութիւն.

Disio, ի sm. désir, m. ցանկութիւն. փա-

Disire, ի *փաց.* ուրել. հեղել.

Disistancársi, *vp.* se délasser. հանգչել. ազի առնում. դիւրանալ. ազատ ելնել.

Disistima, *sf.* mépris, m. քամահանք. արհամարհութիւն. նսեմանք.

Dislacciare, *va.* délacer, dénouer. արձակել *þ* կապանք. լուծանել. պոկանը ելեզոյթ. ետևոյթ.

Dislagare, *vn.* s'étendre comme un lac. տարածանել. իրրեւ ջուծ. ինչ. ինչ նոյնպէս. ինչ ինչ ելնել.

Disleále, a. déloyal, *e.* perfide, faux, sse. ներգործ. ներգիծ. նոյնն. նոյն երեսի նոյնչափ. ոխերիմ.

Disleálmente, *av.* déloyalement. ներգործութեամբ. նոյնպէս.

Dislealtà, ի *sf.* déloyauté, f. ներգործութիւն.

Dislenàza, ի նոյնչափ. նոյնպէս. ոխերիմութիւն.

Dislegare, *va.* délier. 2. expliquer, découvrir. քակել. արձակել. լուծանել. 2. բանալ. յայտնել. ընդարձակ. ետևոյթ. 2. ելնել. պոկանը ելեզոյթ.

— i denti, guérir de l'agacement des dents. բժշկել յառաջանացն առկայծ. ոխ. ծոմնոյնպէս ներկրել.

Disleguále, a. inégal, *e.* անշուառաբ. անյոյն. նեղնկոյզ.

Dislocare, *va.* déplacer. հանել *þ* տեղւոյն. խախտել. ներկրեմեն ընդարձակ. ետևոյթ. ետևոյթ.

Dislogaménto, *sm.* déboîtement, m. dislocation, f. խախտելն տակերպ. դարձրեմ. ներկրեմեն ընդարձակ. ձևանք.

Dislogare, *va.* déboîter, démettre, disloquer. խախտել. քակել. ներկրեմեն ընդարձակ. ջնդրեմեն. դարձրեմեն.

Dislogazióne, *sf.* déboîtement, dislocation, f. խախտելն տակերպ. դարձրեմ.

Dismagare, *va.* détourner, dévoyer. խաւանգանել. մոլորեցուցանել. ելնել ուղղրեմեն. տախտրեմեն.

Dismagársi, *vp.* se séparer. բաժանել. այրընկնել.

Dismagliare, *va.* défaire tes mailles. 2. fig. déchirer avec les ongles. քակել. խոցաւկել. զատ. 2. կեղեքել. ցաւել. նեղեցուցել. ոչնչել. ելընել. 2. ընդհանրապես.

Dismalare, *va.* guérir. առղջացուցանել. բժշկել. ելիք վերջեն. առողջնկնել.

Dismantársi, *vp.* quitter le manteau. 2. fig. se dépouiller. հանել զվերարկուն. 2. մերկանալ. ներոսկրեմեն. հանդերձեալ ընդարձակ. 2. այլանալ.

Dismembraménto, *sm.* démembrement, m. յաւելեմ. բաժանելն. ելոյթ ելոյթ բանի. ոչնչելն.

Dismembráre, *va.* démembrer. յաւելել. բաժանել. ելոյթ ելոյթ. ոչնչել.

Dismemorársi, *vp.* oublier. մոռանալ. անհոգնիմ.

Dismemoráto, a, *a.* oublieux, se. stupide. մոռացկոտ. ապուշ. անհոգնիմ. ոչնչեմոգնիմ.

Dismentáre, ի *va.* oublier. մոռանալ. անհոգնիմ.

Dismenticáre, ի անհոգնիմ.

Dismenticánza, *sf.* oubli, m. մոռացութիւն. անհոգնիմութիւն. ջնդրանութիւն.

Dismeriáre, *vn.* démériter. չնչնել արժանի լսելի ելնեմ.

Dismétere, *va.* abandonner, omettre. թողուլ. լքանել. անուշս առնել. ոչընդրեմեն. ներկրեմեն ոչնչեմեն.

Dismisúra, *sf.* redondance, f. անչափութիւն. առատութիւն. յաճախութիւն. ելոյթ. ելոյթ. ելնեմեն. ելնեմեն. գալեմ.

A —, excessivement. անչափ. յաճախապես. կարի յոյժ. ելոյթ. հասնեմեն ելնեմ.

Dismisurare, *vn.* agir sans mesure, dépasser les bornes. անչափ գալ. գալ. գալ.

Disnodare, *va.* dénouer, délier. 2. fig. développer, exposer. քակել. լուծանել. 2. մեկնել. լուծանել. պերճախօսել. 3. ճառ վերծել. ներկեր կին.

Disnodarsi, *vp.* se séparer. բաժանել. լուծանել. պրծնիլ.

Disnodévole, *a.* à dénouer. զոր մարդ է լուծանել. կերևնաւոր. պերճախօսիկ.

Disnóre, *sm.* déshonneur, m. անարգութիւն. նախանձիր. անպատուութիւն. պիտ. պչ.

Disnudare, *va.* dépouiller. մերկացուցանել. զգեստել.

Disobbedienza, *sf.* désobéissance, f. անհնազանդութիւն. հրամարհութիւն.

Disobbligante, *a.* désobligeant, incivil, e. ամբարդ. չհնական. խօսքեաւ. խիրհնիկ.

Disobbligantemente, *av.* impolitement. ամբարդաբար. խօսքեաւոլ. խիրհնիկաբար. իւր

Disobbligare, *va.* exempter, absoudre d'une obligation. ազատել ի պարտաց. պրծուցանել զոգի. ներել.

Disobbligarsi, *vp.* se dégager d'une obligation. 2. désobliger, faire du chagrin à qn. ազատել ի պարտաց. 2. դնդիլ. վշացուցանել. ամարդաբարս գործել. պրծուցանել զոգի. 2. խորհրդս ծածկեալ. խորհրդս եղծանել. եղծանութիւն կին.

Disobbligazione, *sf.* action d'exempter. ազատութիւն ի պարտաց. պրծուցանել զոգի.

Disoccupare, *va.* dégager d'occupation, laisser libre. ազատել ի գործոց. իգրաղմանց. աղատացուցանել զոգի. ազատ կալ.

Disoccupársi, *vp.* se désoccuper. ազատել ի գործոց. կալ զատարի. իւրեն ներկեր. իւր ելեւմտի.

Disoccupáto, a, *a.* désoccupé, e. oisif, ve. ձեռաւորէ, ե. զատարի. պարապրդ. իւրեն. ազատաբար. իւր ներկեր եղե. ազատ.

Disoccupazione, *sf.* oisiveté, désoccupation, f. զատարիութիւն. իւրեն. ազատութիւն.

Disolamento, *sm.* désolation, ruine, f. ապերանգութիւն. խորտ. վերածումն.

Disolare, *va.* dévaster, désoler, détruire, dépeupler. քակել. կործանել. ապերել. եղծանել. խորտ. վերած կին.

— un cavallo, couper la corne du pied du cheval. ձիոյն զսմակ երկոսքին. ոտին ընդունէն ելեալը.

Disolazione, *sf.* désolation, ruine, f. անապատութիւն. ապեր. խորտ. վերածումն.

Disonestà, *sf.* impudicité, obscénité, f. անամօթութիւն. լկտութիւն. չպարտութիւն. պղծաշուութիւն. նախատելի. եղծութիւն. ֆոհի.

Disonestamente, *av.* déshonnêtement. լկտութեամբ. չպարտաւ. եղծութեամբ.

Disonestáre, *va.* déshonorer. անպատկառել. ընդել. ընդ-ծիծ կին. ընդ-ծիծ ընել. ընդ-ծիծ գործել.

Disonestézza, *sf.* impudicité, obscénité, f. լկտութիւն. չպարտութիւն. նախատելի. եղծութիւն.

Disonésto, a, *a.* déshonnête. 2. immodéré, e. immense, excessif, ve. 3. injuste, malhonnête. անամօթ. լկտի. չպարտաւ. պղծաշուի. 2. անչափ. տարապարմանի. անշարժ. 3. անիրաւ. անարժան. նախատ. եղծութիւն. ֆոհի. 2. ջրանոցաւ. գնացուցիչ. 3. նախատ. եղծելաւոր.

Disonnársi, *vp.* s'éveiller. զարթնուլ ի քնոյ. ոչնոնէ.

Disonoramento, *sm.* action de déshonorer. վատանուն առնելը. անպատկիութիւն. պիտ. նաւ կին. պիտ. նաւելը.

Disonoránza, *sf.* déshonneur, m. վատ անուն. անպատիւ. պիտ. նաւելը. ընդ-ծիծելը.

Disonoráre, *va.* déshonorer. 2. mépriser. անպատկիել զանուն. վատանուն առնել. անպատկել. 2. քամնհիլ. արհամարհել. ընդ-ծիծ գործել. պիտ. նաւ գործել. ընդ-ծիծել. պիտ. նաւ կին. 2. խորտակ. ևս ներկեր ֆոհմամբ.

Disonoratamente, *av.* honteusement. անպատկառ. վատ անուամբ. ընդ-ծիծելով.

Disonóre, *sm.* déshonneur, m. վատ անուն. կիւտ անուն. խայտառակութիւն. բիծ. նախատինք. պիտ. նաւելը. ընդ-ծիծելը. ընդ-ծիծելիս. ընդ-ծիծելիս. պիտ. նաւելիս կին. ընդ-ծիծելիս.

Disonorévole, *a.* déshonorable, honteux, se, indécent, e. անպատկ. անհնազանդ. անպատկառ անպատկ. խորհրդաւ. ընդ-ծիծաւոր. պիտ. նաւ.

Disonorevolmente, *av.* honteusement. վատ անուամբ. ընդ-ծիծելով. պիտ. նաւելիս.

Disonrare, *va.* déshonorer. վատանուն առնել. ընդ-ծիծ գործել. ընդ-ծիծ կին.

Disoppilare, *va.* désopiler, déboucher, ôter les obstructions. բանալ. զգոյն խցելոյ. ներելը խելուրը ելոյ.

Disoprappiù, *av.* par-dessus, de surplus. առելի. պիտ.

Disorbitánte, *a.* excessif, ve. անչափ. տարապարմանի. անշարժին. ֆոհի չէ. օրհասելոյ. հարիեն չնաւ.

Disorbitantemente, *av.* exorbitamment, excessivement. յանչափս. առանց չափոյ. չափերեն դերս.

Disorbitánza, *sf.* excès, m. անչափութիւն. առանձնութիւն. օրհասելոյ. ելեալ.

Disordinaccio, *sm.* grand désordre, m. անչնորհութիւն, մեծ անկարգութիւն. ըր կարելութեան. ելեալ նկարելութեան.

Disordinánza, *sf.* confusion, f. չիմոնութիւն. խառնակութիւն. կարելութեան. նկարելութեան. բարելութեան.

Disordináre, *va.* désordonner, troubler, dérégler. խառնակել. չիմոնել. ամբոխել. կարելութեան. նկարել գործել. ալ ևս ֆոհի կին.

— *vn.* vivre dans la débauche. զեղծել. չարչարել. կեալ անառակութեամբ, անկարգութեամբ. ալ ևս իւրեն ֆոհի. ելեալ իւրեն օրհաս. ելեալ իւրեն. օրհասելոյ ֆոհի.

Disordinársi, *vp.* se confondre, être en désordre. խառնակիլ. չիմոնիլ. կարելութեան. ալ ևս օրհաս. նկարելութեան.

Disordinatamente, *av.* sans ordre. 2. désordonnément. խառն ի խառն. 2. անկարգութեամբ. յանկարգս. կարելութեամբ. 2. խելուրելուր. բարելութեամբ.

Disordinato, a, *a.* désordonné, *e.* 2. dissolu, débauché, déréglé, *e.* անկարգ· խառնակ· անլսած· 2· խառնաղանգ· անառակ· առատակեաց· խելառ· նեղսիրտ· բռնաբոռոտ· ֆոբոլուճ· 2· պոռնիկ· եղկի հեղ· հեղհեղիկ· խոհեմ·

Disordinazione, *sf.* désordre, *m.* confusion, Disórdine, *sm.* }f. 2. excès, débordement, m. 3. dommage, m. անկարգութիւն· խառնակութիւն· չկիսմութիւն· չկիսմ· 2· անկարգութիւն· խառնակութիւն· 3· վնաս· ֆոբոլուճիլուճ· նեղսիրտլուճ· բռոպնոռոտլուճ· ֆոբոլուճ· 2· պոռնիկլուճ· եղկիլուճ· խոհեմլուճ· խելառլուճ· 3· պարտ·

Disorganizzare, *va.* désorganiser. խանգարել· ապականել զկարգն իրերից պարզել·

Disorpellare, *va.* démasquer, ôter le masque. քաշոյ զպատուանդ· ապրիլի պէս խօս ալնուն· ալնի·

Disossare, *va.* désosser. քանդել զոսկերս· զամանել զմս յոսկերաց· ոեփոլերի եհնել այբոնի· ոեփոլերէ լաբոնել·

Disottano, a, *a.* inférieur, *e.* ներքին· առաջին· ալի· ալլաղան·

Disotterrare, *va.* déterrer. հանել ի գերեզմանէ· փլոբոտան լաբոնել·

Disovolato, a, *a.* disloqué, démis, *e.* եղեալ· խախտեալ ի անդամէն· ներքնոտն լաբոնել· դոռոնլուճ·

Dispaccare, *va.* fendre en deux. հերձանել· եարոնի·

Dispacciamento, *sm.* expédition, f. առաքելի իմացիմ ս· ոեփոլոց իրոլ· լիմի·

Dispacciare, *va.* délivrer. 2 envoyer des dépêches. արաքել· լիմաքել· 2· առաքել լիմացիմ ս· ֆոբոլուճոն· 2· ոեփոլոց խելառնաք իրոլ լիմի·

Dispaccio, *sm.* dépêche, f. լիմացիմ· հրամարտական· ոեփոլոց· նոռելիան·

Dispajare, *va.* déparailler. զառանել զզգեստ· բաժանել ի միմեանց· խելիոնեն· ոեր ոերինեն այբոնի·

Disparáto, a, *a.* différent, étoigné, *e.* անջատեալ· պղակիրպ· հակառակ· ոեհնեիոնէ· այբ· ոեր ինրլեն·

Disparécchi, *pr. m. pl.* plusieurs, beaucoup, բազումք· չքելոբ· չքելո·

Disparecchiare, *va.* desservir. բառնալ զսպասս սեղանոյն· ոռոֆբո ֆոբոլուճի·

Disparénza, *sf.* disparition, f. անհետանալ· անհետացումն լինել· ներբոնոնեի· գայդ ալնո·

Disparére, *sm.* contestation, différence, f. հակառակութիւն· չիմպանոնեի ի կարծիս· կիսնեն կիսոնեն ալնոնս· նէլ·

— *vn.* disparaître. անհետանալ· չկր գայդ լինել· ներբոնոնեի· ներբոնոնել· հոպնոի ալնի·

Disparévole, *a.* passager, *e.* անցաւոր· կիլկեի·

Dispargere, *va.* disperser, répandre. ցրուել· ֆոպլինի·

Dispargersi, *vp.* se disperser. ցան եւ ցիր լինել· ֆոպլինի·

Dispargimento, *sm.* dispersion, f. ցրումն· ֆոպլինելոբ·

Dispári, *a.* inégal, *e.* 2. impair, *e.* անհաւասար· անհաման· պղակիրպ· 2· կռնաւոր· անզոյգ· նեհնիմոբ· գալ· ոեր խոբ· 2· խիթ·

Disparimente, *av.* inégalement. առանց հաւասարութեան· պղագայ· ոեր խոբ· նահնիմոբան·

Disparire, *vn.* disparaître. անհետանալ կրնել· կերթնալ նոյնպէս ալնոյ·

Disparisciente, *a.* dégoure, messéant, *e.* qui n'a point de grâce. տգեղ· գեղձ· կերթնկերիոնալ· գեղ·

Disparità, *sf.* inégalité, disparité, f. անհաւասարութիւն· պղակիրպութիւն· խոթ· նահնիմոբելոբ· ֆոբոլ·

Disparito, a, *a.* changé, *e.* pâle. գեղձեալ· գունատեալ· բեռնի ոեռնէ·

Dispárte (in), *av.* à l'écart, à part. առանձին· մեկուսի· ոբոլոն· այբնե· ոեր խոնա· խալնէնա· ոեր խորթ·

Dispartire, *va.* distribuer, partager. բաժանել· բաշխել· ոեռնէլ· գեղ· ինէլէ կիմի·

Dispartirsi, *vp.* s'éloigner, s'écarter. հեռանալ· մեկնել· գնալ· այբնե· կիմի·

Dispartitamente, *av.* séparément. առանձինն· այբնե· գալ·ոնա· գալ· ոեր·

Dispartitore, *sm.* distributeur, m. բաժանարար· ոեռնէլոճիս· ինէլէ կոճի·

Dispartúzza, *sf.* maigreur, f. le peu de mine, m. ծիրանութիւն· նըշոնէլ· գաղոռնէ·

Disparúto, a, *a.* décharné, *e.* maigre. վտիտ· ծիրանի· նըշոն· գաղոռն·

Dispassionamento, *sm.* apathie, indifférence, f. չզգալն· չմխիկն· չյուզարելն· ինլ էկրնէ· ինլկերնէլոբ· ոեր նէլ ոեր ալնոբ·

Dispastojáre, *va.* ôter les entraves. 2. débarrasser. արձակել, լուծանել գամեակապս· 2· ազատել· արձակել· ոեռոնինի ոեռոնէ· նէնոբոնէ· 2· ֆոբոլոնէ· ֆոյ կիրնէ·

Dispaventáre, *va.* épouvanter. երկիցացուցանել· խորհրդահարել·

Dispégnere, *va.* éteindre. չկիսացուցանել· ոեռոնոնէ·

Dispendere, *va.* dépenser. ծախել· խարճ կիմէ·

Dispéndio, *sm.* dépense, f. ծախք· խարճ· ֆոբոլ·

Dispendiosamente, *av.* à grands frais, avec grande dépense. բազում, անշեալբին ծախիւք· յոյժ խարճ էլէ· ֆոբոլ էլէ·

Dispendióso, a, *a.* coûteux, se. բազմածախ· մեծապատիճ· մեծապատիճ· խարճ ալնի· ֆոբոլնէլոբ· ոեր·

Dispenditóre, *sm.* dépensier, m. ծախիչ· ֆոբոլնիճ·

Dispensa, *sf.* partage, m. distribution, répartition, f. 2. garde-manger, m. 3. dispense, exemption, f. 4. dépense, f. բաժին· բաշխումն· բաժանումն· 2· չտեսնարան· մառան· 3· ազատութիւն· ետազատիչ· 4· ծախք· ֆոյ· ինէլէ· ոեռնէլ· 5· ֆոբոլ· ոեռնէլ· ոեռնէլոբ· 2· ֆոբոլ· ոեռնէլոբ· 3· ինէլ· բոռնոռ· ֆոբոլնէլոբ· 4· խարճ· ֆոբոլ·

Dispensagióne, *sf.* dispensation, f. 2. dispensamento, *sm.* dispense, licence, f. բաշ-

խումն. բաժանումն. 2. ապառաժ խիճ. ֆայ խիճ. ինձլէն. 2. հոսքելէն.

Dispensare, va. dispenser. 3. pourvoir, բաշխել. բաժանել. 2. ի հոգս ինչոյ առնել. ապառաժ կացուցանել. ի հոգալ. *անօրինել. 3. հոգալ. խնամ առնել. ոչ ինչ վերծին. 3. ծախսերիմ.

Dispensativa, sf. le pouvoir de dispenser. իշխանութիւն ի հոգալ եւն. հոսք խոնիթ. ին վերծին ձեռնարկն.

Dispensatóre, trice, s. dispensateur, trice. 2. dépensier, e. բաշխիչ. 2. անուն. մատակարար. ֆայ, ինձլէ խոնիթ. 2. վերծիչ ծառ.

Dispensazióne, sf. dispensation, f. 2. dispense, f. բաշխումն. բաժանումն. 2. ապառաժ ի հոգալ ինչոյ. ոչ ինչ. 3. հոսքելէն. ին. ընծայումն.

Dispensiéra, sf. dispensatrice, f. 2. dépensière, f. բաշխիչ. 2. կին անուն. մատակարար. ինձլէն խոն. 2. վերծիչուհի, վերծին ծառ.

Dispensiére, } sm. pourvoyeur, dépensier,
Dispensiéro, } m. ապառաժող. անուն. մատակարար. ինձլեցի. վերծիչ.

Disperábile, a. desespéré, e. sans espérance. անյոյս. յուսահատ. խոպոպիչ. խոպոպելի. ինձ ջնալ.

Disperamènto, sm. désespoir, m. յուսահատութիւն. խոպոպելիչ. խոպոպելիչ.

Disperáre, va. désespérer, ôter l'espérance. յուսահատ առնել. անյոյս առնել. ջնալ յոյս ուրուք. խոպոպիչ ինձլեցնել. ինձլեցնել.

— vn.) désespérer. 2. se désespérer.

Disperársi, vp. s'ver, s'impatienter, perdre patience. յուսահատ. անյոյս լինել. հոսանել. զյոյս անձին. 2. կարճմտել. ոչ ելս երկայնամտել. խոպոպիչ ինձլեցնել. ինձլեցնել. ինձլեցնել. 2. ինձլեցնել. ինձլեցնել. 3. ինձլեցնել. ինձլեցնել. 2. ինձլեցնել. ինձլեցնել.

Disperatamènte, av. désespérement. յուսահատութեամբ. 2. ապառիկ յոյժ. կարի. առանց չափոյ. խոպոպելիչելի. 2. ջնալիս. ինձլեցնելով.

Disperatézza, sf. désespoir, m. յուսահատութիւն. խոպոպելիչ. խոպոպելիչելի.

Disperáto, a, a. désespéré, e. 4. immodéré, e. յուսահատ. անյոյս. 2. անառակ. անօրէն. 3. ծուխ. կատաղի. 4. անչափ. ապառիկ. խոպոպելիչ. ինձլեցնել. 2. խնդալ ինձ. ինձլեցնել. 3. ինձլեցնել. ինձլեցնել. 4. ինձլեցնել. ինձլեցնել.

Disperazióne, sf. désespoir, m. յուսահատութիւն. խոպոպելիչ. խոպոպելիչելի.

Dispérdere, va. dissiper, détruire. 2. avorter. վատնել. ջրսել. կորսուանել. ջնալել. 2. վիժել. ինձլեցնել. ինձլեցնել. 3. ինձլեցնել. ինձլեցնել. 2. ինձլեցնել.

Dispérdersi, vp. dépérir, se perdre. 2. avorter. ի կորուստ մատնել. անկանել. 2. վիժել. անյոյս առնել. ինձ ջնալ. 2. ինձլեցնել. ինձլեցնել. ինձլեցնել. 2. ինձլեցնել.

Disperdiménto, sm. dispersion, f. ջրսումն. վատնութիւն. կորսուանումն. ինձլեցնել. հոսել. ինձլեցնել.

Dispérgere, va. disperser, répandre. 2. dissiper. 3. mettre en déroute. ջրսել. ցանել. ցան եւ ջիր առնել. 2. վատնել. 3. խորտակել. վանել. կոտորել. ինձլեցնել. ինձլեցնել. 2. ինձլեցնել. ինձլեցնել. 3. ինձլեցնել. ինձլեցնել.

Dispergiménto, sm. dispersion, ruine, f. 2. défaite, déroute, f. ջրսումն. կորսուանումն. 2. ջարդումն. կոտորած. ինձլեցնելելի. ինձլեցնել. 2. ինձլեցնել.

Dispergitóre, sm. destructeur, m. կորսուանիչ. վիրան խոնիթ.

Disperse, av. séparément, à part. առանձինն. այրճա. ինձլեցնել.

Dispersióne, sf. dissipation, dispersion, f. ջրսումն. ինձլեցնել.

Dispettábile, a. méprisable. անարգ. խոնարհ. ինձլեցնել. ինձլեցնել.

Dispettáccio, sm. cruel affront, m. անշնորհն ի ինձլեցնելիք. ինձ ինձլեցնել.

Dispettáre, va. mépriser. արհամարհել. քամահել. ինձլեցնել. ինձլեցնել. ինձլեցնել.
— vn. se dépiter, se fâcher. զայրանալ. բարկանալ. ինձլեցնել. ինձլեցնել.

Dispettévole, a. méprisable. արհամարհ. անարգ. քամահելի. ինձլեցնել. ինձլեցնել. ինձլեցնել.

Dispettivamènte, av. dédaigneusement. արհամարհութեամբ. ինձլեցնել իւ.

Dispétto, sm. affront, m. 2. dépit, m. 3. mépris, m. նախատանք. կշտամբանք. 2. զրպարտութիւն. ցաւումն. զայրացք. 3. արհամարհանք. արհամարհութիւն. ինձլեցնել. ինձլեցնել. 2. ինձլեցնել. ինձլեցնել. ինձլեցնել. 3. ինձլեցնել. ինձլեցնել. ինձլեցնել.

In —, a —, per —, malgré, en dépit de.. ընդ հեղգն. հակառակ իրրեւ. հեճուկս առնելով. նեղանիչելիս. (տու) նեղանիչ.

Avere in, a —, mépriser. արհամարհել. քամահել. ինձլեցնել. ինձ ինձլեցնել ելոնոյն.

— a, a. mépriser, e. անարգելաց. անարգ. արհամարհ. ինձլեցնել. ինձլեցնել.

Dispettosamènte, av. avec rage, avec dépit. ի բարկութեամբ. զայրագին. քամահ. ինձլեցնել. ինձլեցնել.

Dispettóso, a, a. insultant, e. 2. vil, e. digne de mépris. յանդիմանիչ. ի ինձլեցնելիք. 2. անարգ. արհամարհ. արհեստաւոր. անիծաւոր. 3. ինձլեցնել. ինձլեցնել.

Dispiacente, a. déplaisant, e. désagréable. չհաճոյական. ծանր. նեղուչ. նոհանգստաւոր.

Dispiacénza, sf. déplaisir, chagrin, m. 2. Dispiacére, sm. affront, outrage, m. վիշտ. նեղութիւն. ցաւ. ձանձրոյթ. տաղտկութիւն. 2. նախատինք. կշտամբանք. ոգեվնաս. ոգեվնասիչ. ցաւ. ինձլեցնել. 2. անիծք.

Dispiacére, vn. déplaire. չլինել հաճոյ. հանդուցս ջնալ. ինձլեցնելիք.

Dispiacevole, a. déplaisant, e. չհաճոյական. ծանր. տաղտկալի. նոհանգստաւոր. նեղուչ.

Dispiacevolézza, sf. déplaisir, chagrin, m

2. outrage, affront, m. վիրաւոր. Նեղութիւն. Ամեծարդիլ. 2. Նախատինք. Խոհեմ. ընդհարիլ. ընդհարիլ. 2. ախիր։

Dispiacevolmente, av. désagréablement. Նեղութեամբ. ընդհարիլ։

Dispianare, va. coucher par terre, étendre par terre. 2. expliquer, éclaircir. տապանձնել. տափաստացուել. պարզել ի վերայ երկրի. 2. մեկնել, բացատել. Նեղել Խոհեմ. 2. Հանել վիրաւոր. Ընդհարիլ։

Dispianársi, vp. s'étendre par terre. տապանձնել. վիրիլ. Նեղել Խոհեմ։

Dispiantare, va. renverser un édifice, le ruiner des fondements. յատակացուց երկիր. Հիմն ի վեր առնել. Ընդհանրապէս ոչնչացնել։

Dispiccare, va. détacher, arracher. կորզել. Հանել. ջոկեցուցանել. պոկեցնել։

Dispicciare, va. dépêcher. առաքել. Նօթ ըստ Նեղ. Խրոց Նշանակ։

Dispidare, vn. désespérer de la guérison d'un malade. յուսացնա լինել յառողջութենէ Հիւանդին. Խոհեմել Խոհեմիլ տեսակ։

Dispiegare, va. déployer. տարածանել. պարզել. Խոյանել. ալեծել։

Dispiegársi, vp. se répandre, s'étendre. տարածանիլ. պարզել. Խոյանել. ալեծանիլ։

Dispietánza, sf. cruauté, f. անգթութիւն. դաժնութիւն. Վերեմութիւն։

Dispietatamente, av. cruellement. անգթաբար. անխնայ. դաժնաբար։

Dispietáto, a, a. impitoyable, cruel, le, barbare. անգութ. անագորոյն. դաժան. անշէն. Վերեմութիւն։

Dispignere, va. raturer, effacer. ջնջել. քերծել. պոկել. Ծուլանել։

Dispodestare, va. ôter le pouvoir. Հանել. լիշխանութենէ. ալ Նեղ։

Dispodestársi, vp. se démettre de sa place, de son autorité, de son pouvoir. Թոգալ. գիշխանութիւն. Տրամադրել ի պատուի. Նեղ Թագաւորել. Հալալ ելնել։

Dispogliáre, va. dépouiller. մերկացուցանել. ոչնեցնել. ըստ էզոլնե Նեղել։

Disponibile, a. disponible. որ մարիլ է կարգել. յարդարել. Ընդհանուր գործէն։

Disponimento, sm. disposition, f. ordre, m. կարգ. յօրինուած. Ընդհանուր. Խնամ. Խնամել։

Disponitóre, sm. qui dispose. կարգիչ. յօրինիչ. Ընդհանուր Խոհեմ։

Dispopolatóre, sm. dévastateur, destructeur, m. քանդիչ. ապերիչ. յապաքաց. Ընջեցնիչ. Խորոց. Վերեմ Խոհեմ. գործիչ։

Disporre, va. disposer. 5. déposer. 6. exposer, mettre au hasard, en péril. 7. éclaircir, expliquer, exposer. կարգել. յարդարել. գնել. գնանել. յօրինել. 2. կարգել. ապրել. վարել. ասկնանել. Հրամայել. Հրամանի տալ. * տրամադրել. 3. կացնել. պատասխանել. Հանգիստել. 4. պատրաստել զոր. պատրաստագործ գործել. Հանանել. յատկանել. յօժարեցուցանել. Նպէ. 5. Հանել. յիշխանութենէ. ընկենուլ ի պատասխան. 6. դնել ի վտանգի. 7. յայտնել. Ջնջել. Թագրամանել. Նեղոմ. ըստ ծուռ. տեսիլ. տեսանել. Ընդհանրութիւն. 2. ծոյ

ընդհան. Նեղոմ Վիրաւոր. տեսանել. Խոհեմանել Նեղ ոչխատ ծառան. պատրաստանոց. 3. Ընդհանուր, խոտան, ընդհանրեն ընդհան. Հանդերձանոց. 4. պահեստ Հանդերձանոց. տանուր ընդհան. բեռ. Նեղ Մեծատուր ընդհան. 5. Սալ ընդհան. 6. Հանանոց ընդհանուր. տոհմիկ. 7. Հանան Վիրաւոր. Ընդհանուր ընդհան։

Disporsi, vp. se disposer. 2. résoudre, former une résolution. պատրաստանել. գամնեն. պատրաստանել. պատրաստ լինել. 2. Հանատանել. դնել ի մտի. Հանդերձանան. Ընդհանրեն Խոհեմ. 2. Նպէն ծառան. Ընդհանուր ծառայ Վիրաւոր։

Disposamento, sm. fiançailles, f. pl. խոստումն. առիթասանիթիւն. Նշանն. Նշանանան. Նամակագիր։

Disposare, va. épouser. ամուսնանալ. կին ձնձել (առնձ). առն լինել (ընալ). * կարգագրել. Նշանեցնել։

Dispositivamente, av. avec ordre. կարգաւ. ըստ Նեղ։

Dispositóre, sm. qui dispose. կարգիչ. Նեղոմ Վիրաւոր. գործիչ։

Disposizione, sf. disposition, f. կարգ. կարգադրութիւն. յօրինուած. յօրինուածոյ. կարգադրութիւն. 2. որոշումն. ասկնանել. Հրամանն. 3. Հասատութիւն. դնելն ի մտի. Հասատուածոյ մտաց. 4. Բարկարգ. կամն. միտք. յատակ. կարգադրութիւն. գիտատրութիւն. 5. կարգ. պատրան. չափ. 6. Հանգամանք. պատճառ. * որոշում. 7. Թագրամանութիւն. յամարութիւն. * տեղում. 8. պատրաստանութիւն. Նշանական. սկիզբն. 9. խոտանուած. բնութիւն. 10. իշխանութիւն կարգելոյ. Նեղն. Ընդհան. ոչխատ Նեղոմ. Խոհեմ. առ ի ծառան. 2. Ընդհանուր Նեղ. ոչխատ Վիրաւոր. 3. Նպէն ծառ. Ընդհան Նպէն. ծառն Նպէն. 4. ֆիզ. ընդհան. գործ. Ընդհան. Նպէն. 5. Սալ. 6. Ընդհանրեն. 7. Ընդհան. Խոհեմ. Ծուլանալ. Ընդհանրեն. Խոհեմ. 8. Ընդհան ոչխատ Նեղոմ. Վիրաւոր. 9. Ծառ. Հանանալ. 10. Ընդհան Ընդհան. ծառ. Ընդհանուր։

Possessáre, va. dépossséder. Հանել. ի ամանդութենէ ընդհան. Նվընդհան Հանդարտ լինել։

Dispostamente, av. avec arrangement, avec ordre. կարգաւ. ըստ պատշաճի. Նեղոմ Ընդհան Ընդհան. Ընդհանուր Ընդհան։

Disprezza, sf. agilité, f. 2. beauté, f. տապանութիւն. 2. գեղեցկութիւն. Ընդհանրեն. 2. Ընդհանուր. 3. v. Disposizione.

Disposto, a, a. disposé, e. կարգեալ. կարգաւոր. յօրինեալ. Հանձնաւոր. 2. յօժարեալ. Ամն եւ յօժար. յանդեալ. յանդեալ. 3. պատրաստական. պատրաստ. յայտ. Նեղ Ընդհան. տեսանելի. ոչխատ ծառանելոյ. Ընդհան. Նպէն. Ընդհանրեն. 2. Ծանրելի. ոչխատ. Ծանրելի. 3. Հանդէպ. Ընդհանրեն. գործիչ. ոչխատ։

գաւլը գալը։ Խրխռիւն ևկ։ Գ-ին ֆիր-իւթեան։

Dispótico, a, à. *a. despotique.* անարգել։ արձակ։ իշխանական։ գ-ական։ Հարկաւոր գ-ին իշխանութիւն։ Իշխանական։

Dispotismo, *sm. despotisme*, m. գ-ութիւն, արձակ իշխանութիւն։ անարգել իշխանութիւն։ Իշխանական։ Խոհեմութիւն։

Dispoto, *sm. despote*, *maître absolu*, m. իշխանական։ գ-ի։ արձակ անբ. իշխան։ Հարկաւոր։ գ-ական գալը։ Խոհեմութիւն։ ևկ։ գ-ութիւն։ ոճ-ութիւն։

Dispregáre, *vn. négliger la prière.* չաղաչել։ աւօթ ա. գալ։ Խնդրել։

Dispregévole, *t.o. méprisable.* անարգ։ արհամարհանաց։ Ան-ի։ Խոր։ Խոչընդոտ։

Dispregiábile,) Հանարհ։ գ-ած։ խոտան։ անարգ։ Ան-ի։ Խոր։ Խոչընդոտ։

Dispregiamento, *sm. mépris*, m. անարգանք։ արհամարհութիւն։ Խոչընդոտ։ հանդերձ։ Խոտան։

Dispregiáre, *va. mépriser.* անարգել։ արհամարհել։ անգամանել։ Խոտել։ Խոչընդոտ։ Ան-ի գալ։ հանդերձել։ Խոտան։ Ոչ ընդունել։ Խիղճ։ Չ-ել Խղճ։ Ոճ-ութիւն գ-ամանց։ Ոճ-ական։ Ոճ-ել։

Dispregiatóre, *sm. contempteur*, m. *qui méprise.* անարգիչ։ արհամարհող։ Խոչընդոտիչ։ Խոչ։

Disprégio, *sm. dédain*, *mépris*, m. անարգութիւն։ արհամարհանք։ Խոչընդոտ։ Ան-ի։ Հանդերձ։ Չ-ել։ Ոճ-ել։

Disprezzábile, *a. digne de mépris*, *méprisable.* անարգ։ արհամարհ։ գ-ած։ Ան-ի։ Խոր։ Հանդերձ։ Ոճ-ութիւն։

Disprezzamento, *sm. mépris*, m. անարգութիւն։ Խոչընդոտ։ Հանդերձ։

Disprezzánte, *a. dédaigneux*, *se.* արհամարհող։ արհամարհոտ։ Խոչընդոտ։

Disprezzáre, *va. mépriser.* անարգել։ արհամարհել։ Խոչընդոտ։ Խոր ևկ։ գ-ողութիւն։

Disprezzáre, *va. mépriser.* անարգել։ արհամարհել։ Խոչընդոտ։ Խոր ևկ։ Հանդերձ։ Ոճ-ել։ Չ-ել Խղճ։

Disprezzativo, a, *a. qui marque le mépris.* արհամարհանաց։ անարգութիւն ա։ Խեղ-ել Խղճ։

Disprezzatóre, *sm. méprisant*, *qui méprise.* արհամարհող։ Խոչընդոտիչ։ Հանդերձիչ։

Disprezzévole, *a. méprisable.* խոտան։ ա-լ ա։ Խոր։ Ցած։ Ան-ի։

Disprezzo, *sm. mépris*, m. անարգութիւն։ Ան-լլ։ Հանդերձ։ Խոչընդոտ։

Disprigionáre, *va. faire sortir de prison.* արտաքս։ Հանել։ Ի բանակ։ Ղ-ողանդան ղ-ի։ Ազատ։ Ի-ել։ Ազատ։

Disproporzionáto, a, *a. disproportionné*, *e.* անհամասաստ։ այլանկար։ անհամաչափ։ չափ։ Ղ-ուած ձևական։ Ասպետանոց։ Դեհ-ղեհ։ Ծիտանոց։ Խոչընդոտ։

Disproporzióne, *sf. disproportion*, f. անհամասաստութիւն։ անհամաչափութիւն։ այլանկարութիւն։ Ճ-ի։ Դեհ-ղեհ ձևական։ Ծիտանոց։ Ասպետանոց։

Disprovvedutamente, *av. par mégarde.* առանց խորհրդոյ։ յանդգնաբար։ Ա-լ Ան-ի։ Ղ-ի։ Ի-ին։

Disprovvedúto, a, *a. dépourvu*, *e.* անպատրաստ։ անկարգ։ Ի-ուած։ Ի-ութեամբ։

Disprúnáre, *va. couper les ronces*, *ôter les épines.* Հատանել։ բառնալ գիտ։ Ի-ին։ Ի-ուած։

Dispumáto, a, *a. écumé*, *mousseux*, *se. փրփրացած։ փրփրոտ։ Ա-ած։

Dispúro, a, *a. impur*, *e.* անմաքուր։ անսուրբ։ պիղծ։ Ղ-ած։ Ա-ուած։

Disputa, *sf. débat*, m. *discussion*, *dispute*, f. վիճաբան։ մրցաբան։ պատճառ։ կռիւ։ բանակցութիւն։ Ճ-ած։ Ի-ել։ Ղ-ուն։

Disputabile, *a. contestable*, *disputable*, անկայ. ընդ վիճաբան։ կասկած։ երկպայական։ Ն-ել։ Ը-ողական։

Disputamento, *sm. contestation*, *dispute*, f. վիճաբան։ Ճ-ած։ Ի-ուած։

Disputáre, *va. disputer*, *débattre*, *contester.* վիճել։ կռուել։ պատճառել։ մրցանակ ել։ բանակցել։ բանակիր լինել։ ցուցադրած դնել։ Ճ-ած։ Ի-ել։ Ղ-ուն։

Disputativo, a, *a. qui se peut disputer.* վիճելի։ կասկածական։ Ն-ել։ Ի-ուն։ Ճ-ած։ Ի-ել։

Disputatóre, *sm. disputeur*, *celui qui aime à disputer*, m. վիճող։ կռուիչ։ բանակիր։ Ի-ուած։

Disputazione, *sf. dispute*, f. *débat*, m. *discussion*, f. վիճաբան։ պատճառ։ հակառակ կռիւ։ Ճ-ած։ Ի-ել։

Disquillánte, *a. retentissant*, *e.* ձնդանդան։ Հնչական։ արտաքնագոռ։ աշանդագոչ։ Ա-ուած։ Ա-ուլը։

Disquisizione, *sf. examen*, m. *recherche exacte*, *disquisition*, f. քննութիւն։ խոր-րին։ ծեղքիր։ Հետևութիւն։ Հանդես։ Ի-ին։ Ի-ութեամբ։ Խրխնան։ Ի-ին ի-ն։

Disradicáre, *va. déraciner.* խլել։ տակակոր։ արմատահան խլել։ Ջ-ին։ բնաջինջ անձին։ Ա-ուծ-ական ընձորենի։ Ջ-ուած։ Ջ-ուլը։

Disragióne, *sf. dérision*, f. *défaut de raison*, m. գայլասութիւն մտաց։ անմտութիւն։ Ա-ուլը։ Ֆիլոսոփոխութիւն։

Disramáre, *va. émonder*, *ébrancher*, *étaguer les arbres.* Հատանել։ քրտել գաւազ։ չա-ատել։ Ա-ուլը։ Ա-ած։ Ղ-ուած։

Disregolatamente, *av. sans règle*, *déréglement.* անկարգ։ անկարգութեամբ։ բռաղնաղուլը։ Խ-ուլը։

Disregoláto, a, *a. déréglé*, *e.* անկարգ։ անօրէն։ Խ-ուած։ Ն-ուած։ Ընդհատուած։ Բ-ած։ Ի-ուած։

Disrómpere, *va. rompre*, *briser.* խորտակել։ ի-ին։ Ճ-ած։ Ա-ուն։

Disrugginár, *va. dérouiller.* սրբել։ Հանել ժանգն։ Ի-ուլը։ Ընդհատել։

Disruvidire, *va. dégrossir. 2. déniaiser*, *dégourdir.* Հարձակել զնուրբութիւն։ զգրկել։ զդիք։ 2. Ի-ել։ խարեբայ։ խելամուտ առնել։ Ա-ուլը։ Ի-ին։ 2. Ի-ուն ա-լը։

Dissagrare, *va. profaner.* անուսրբ առնել։ պղծել։ Ի-ուն ևկ։ Ան-ութիւն ևկ։

Dissalare, *va. dessaler.* բառնալ զաղն։ զաղութիւն։ Ի-ուած։ Ընդհատուած։ Ա-ուլը։

Dissangulnâre, va. *dessaigner, ɹnɑ.ɯ.ɯ.ɑ qɑ-ɾիɾե՝, գաղան՝ ֆ.ɯ.ɲ.ե.ը, ɯ.ɾ.ի.ի ɨ.ɯ.յ.ե.ն.ե.ն.ե՝.*

Dissaporito, a, *a. insipide, fade, qui n'a point de goût. անՀամ՝ · անաղ՝ · ɨ.ɯ.ո.ի.ը. ɲ.ա.ա.ա.ա.ա.ա՝.*

Dissavoróso, a, *a. insipide, fade. անՀամ՝ ցաւ.ɯ՝ · ɨ.ɯ.ո.ի.ը.*

Dissecaziône, *sf. dissection*, f. *Տ.ե.ի.ե.ն.ե.ն.ե.ն

Dissodãre, *va. défricher.* կակղել. գործանել, արբել գետր եւ գանգուր երկիր. հերկել. արաւարիր, ակաւարիկ առնել. եր լեռնային երէր. Բուլսալ ինեկալեիսե. Խոռնէրէ երգ կինեե. լեզին ոերօրեե.

Dissolubile, *a. dissolubile.* լուծանելի. գիւրաբակ. գիւրալոյծ. Հալելի. գիւրաՀալ. լեռալելու. ոեօեե-լեօ. երէր լեռալելու. երէրի ֆօելոյ.

Dissolutamẽnte, *av. dissolument.* գեխաՀեամբ. անառակաՀեամբ. աղաՀելելե-լո. Նեֆոե ասյորե. ոեֆեկելելե. լեհոկերի իւե. ֆուկելե.

Dissolutézza, *sf. dissolution*, f. անխոհեմութիւն. անուժ ակալութիւն. լկտութիւն. անկարգաՀութիւն. անառակաՀութիւն. գեխաՀութիւն. աղաՀելելե. եոեեոելելե. Նեֆոե ասյոե. լեհելերի. ոեֆեկելե. ֆուկե.

Dissolutivo, a, *a. dissolvant, e.* լուծիչ. Հալիչ. լեռելե. ոեօեե. երէրեե.

Dissoluto, a, *a. dissous, te. 2. fondu, e. 3. débauché, e.* ապականեալ. խանդարեալ. Հզնեալ. 2. լուծեալ. Հալեալ. 3. լկտի. անժոյժ. անկարգ. խառնաղնաց. անառաս անառակ. գեխ. ոզօգաՀելե. ոզօգե. 2. Նեֆոե-կելելե. ոեօեելելե. երէրե. 3. աղաՀելելե. եոեեոելելե. ֆեկելե. Նեֆոե խոռ. լեհելերի.

Dissoluzione, *sf. dissolution*, f. լուծումն. քակտումն. Հզնումն. ժամանումն. 2. լկտութիւն. անառակութիւն. գեխաՀութիւն. լեռելելե. ոեօեելելե. ոզօգելելե. ասյորե. ֆուկելե. ֆեկելե. 2. աղաՀելելե. եոեեոելելե. Նեֆոե ասյոե.

Dissólvere, *va. dissoudre.* լուծանել. քակել. լեռելե. ոեօեե. երէրեե. հալելելե. ոզօգե. ասյորե.

Dissomigliãnte, a. *dissemblable.* անմման. ապատկերագ. ոեֆելեոելե. ասյոե. Նաեֆոիաե.

Dissomiglianza, *sf. dissemblance*, f. անմմանութիւն. ոեֆելեոելելե.

Dissomigliãre, *vn. être différent.* չնմանել. ապատկերագ լինել. ոեֆելեոելե. Հաոիաոելե ֆյնոե.

Dissomiglièvole, a. *différent, e.* ապատկերագ. անմման. ոեֆելեոելե. ասյոե.

Dissonãnte, a. *dissonant, discordant, e. 2. fig. différent, opposé, e.* անմիաբան (Նաւագ). 2. Հակառակ. անմիաբան. պաՀանե. ոաֆեօե-ոեկ. 2. ֆերելե. ելգոե. գեխերելեֆ. ֆերեե-լեե. ասյոե. Նաեֆոիաե.

Dissonãnza, *sf. dissonance*, f. անմիաբանութիւն. ոաֆեօեելելե. ոեօեելելե.

Dissonãrsi, *vp. s'éveiller.* յառնել ի քնոյ զարթնուլ. ասյոեոելե. Հաոդան ոեֆոոե, գեՆեեդոդոն ֆյնե.

Dissotterramẽnto, *sm. action de déterrer*, f. Հանելե ի Հողոյ. երերեե լեռեեոելե.

Dissotterrãre, *va. déterrer.* Հանել ի Հողոյ. երերեե. Ֆոեերեեոե լեռեեոելե.

Dissovvenire, *vn. avoir oublié.* պղծանել յաւոյ չկարասկաց. մոռացօք լինել. չմիշել. խոՀերեա կեցմեե. խոՀերեաոն լեռեեոե.

Dissuadére, va. *dissuader.* յօժարեցուցանել. յորդորել ի Հակառակն. շշնել ի խորՀրդոց. կարեել. արգելուլ. Հեռացուցանել. Հաժարեցուցանել. ասյեել. * ասրՀանգել. ֆեոերեոե. Ռեեոելելե ոեֆեկելե. ֆոյոեյոեե. Նեկեոիկե Ռաֆելե կինեե. Նեոլե կինեե.

Dissuasióne, *sf. dissuasion*, f. յօժարեցութիւն. յորդորանք ի Հակառակն. Հրամանք. ելգոե. ելգոգանեն. շշնելն ի խորՀրդոց. * ասրՀանգոելելե. ոեֆեկելելե. ոեֆելեոելե ոեօեելելե. ֆոյոեյոեե. Ռաֆելե-կելելե. Նեոլե կինեե.

Dissuãso, a, *a. dissuadé, e.* չշնեալ. Հրամարեալ ի խորՀրդոց. յօժարեալ ի Հակառակն. ոեֆեկելելե. ոեֆելեոելե ոեօեելե. ֆոյոեյոեե.

Dissuasório, a, *a. propre à dissuader.* Հրամարեցուցիչ. ոեֆեկելելե ոեօեելելե. ոեֆեկե-ֆոյոեյոեե. Ռաֆելե-կելելե. Նեկեոի-Ռաֆելե.

Dissuetúdine, *sf. désuétude*, f. բարձումն. խափանումն սովորութեան. պէր ոաֆելե խոՆոեե, ոաՆեե.

Dissuggellãre, *va. décacheter.* արձակել. լուծանել. բանալ գինքն. Ռաֆելե-կելե. ոզօգե.

Dissuría, *sf. dysurie*, f. միզադրամ. միզադրամութիւն. սխալ սրտմ. եոոոելե-ոեկե.

Distaccamẽnto, *sm. détachement*, m. անջատումն. բաժանումն. 2. ջոկ. Հաւաքած զօրաց. ասյեոե. ասյելելե. 2. ոեեելե.

Distaccãre, *va. détacher.* զատանել. ձերել. անջատել. բաժանել. արձակել. քակել. 2. քաղել. կորզել. քերել. 3. զօրաՀաւոյց լինել. զօր Հաւաքել. ասյեոե. լեռելե. եեզ ելգոե. -ոոե ելգոե. 2. ֆեեոոոե. 3. ոոոեօեոե պէր ոեեելե ասյեոե.

Distaccársi, *vp. se détacher.* բաժանել. անՀաւել. որոշել գանձն. ասյելե.

Distaccatúra, *sf.* } *détachement*, m. անջատումն.

Distácco, *sm.* } *action de détacher.* ասյելե-ասյելելե.

Distagliãre, *va. couper, diviser.* Հատանել. բաժանել. եեոեե. ոեօելե.

Distagliatúra, *sf. séparation*, f. 2. *incision, entaille*, f. անջատումն. բաժանումն. 2. Հատումն. կտրատիճ. ասյելե. ոեօելե. 2. եեոեե. եեոեե. ֆոեե.

Distánte, a. *distant, e.* Հեռի. Հեռաւոր. բաւարակ. բաւարեկ. ոոոեե. ելգոե ֆոեե. ելգոե.

Distánza, } *sf. distance, f. intervalle*, m. Հեռաւորութիւն. բաւարակութիւն. անջատումն. ոոոեելելե. ելգոելելե ոելելե. Հոպոե.

Di — in —, *de distance en distance.* ի տեղս տեղիս. տրեք տրեք. ելգ ելգ. ֆոե ֆո.

Distáre, *vn. être éloigné, être distant.* Հեռի, բաւարակ լինել. ելգոե. ոոոեե ելգոե.

Distasáre, *va. déboucher.* բանալ գերան (որ ատաղ). (ՀրեՀեցին) ոեեելե ասյեե. ֆոեե-ֆե ելգոեասյեե.

Distemperamẽnto, *sm. indisposition*, f. չշնեցին խառնուածոց. Հիւանդութիւն. ոեկեֆոելելե.

Distemperanza, *sf. indisposition*, f. 2. *intempérance*, f. չշնեցին խառնուածոց. տխրութիւն. Հիւանդութիւն. 2. անխոհեմու-

թիւն. ամրախմելիւն. ախտիւէլէ. 2. խիւ-
ոուշէլէ.

Distemperare, *va.* *liquefier.* լուծանել. հա-
լել. եղեմնել. հալ եմնել.

Distemperatezza, *sf.* *indisposition*, *f.* 2. *in-
tempérance*, *f.* չիշտին խառնուածոց հի-
ւանդանալիւն. 2. անհամանալիւն. անյա-
փսիւն. ախտիւէլէ. 2. խիւուոշէլէ.

Distendere, *va.* *etendre.* 3. *coucher.* Ձգել.
Ձգել. պարզել. տարածանել. 2. ընդարձա-
կել. լայնել. երկայնել. 3. ընկղմանելցու-
ցանել. կողջիզացանել. զառացուցանել.
4. գել. ձաւաձագրել. կարգել. բանա-
կերտել. ախտիւ. խոտի. ֆերչ. խիւ. 2.
պնդանիւն. ուոտնիւն. ներչ. ֆաոո խիւ.
3. ներչանիւն. 4. ի ներչ. ինքնիւէ խիւ.
— le vele, *deployer les voiles.* պարզել
զառացուցաս. ներչանիւն ախտ. ներչնէրէ.

Distendersi, *vp.* *s'etendre, se dilater.* տարա-
ձանել. լայնել. երաչնել. տարաձանիլ.

Distendimento, *sm.* *extension*, *f.* տարաձա-
տարածանիւն. ձգուածք. 2. ներչգուա-
թիւն. երաչնէ. ներչնէ. 2. ուոտնիւն.

Distenditura, *sf.* *expansion*, *f.* տարածանիւն.
ախտիւէլէնէ. ներչնէ.

Distenebrare, *va.* *éclaircir.* լուսաւորել. փա-
րատել. գեաւար. ֆաոոլուսցուցանէ. էրբոլոշ-
ոշ ոնէ խիւ.

Distenere, *va.* *detenir.* բռնանել. բռնել.
խուռի ունել. 2. արգելուլ. բանգարգել.
ունել. ղբ ոաշ. ֆաոնանէ ինքնէ ղբոլի խիւ.
2. ի. ֆաոնիւն. ֆաոոյ խիւ.

Distenimento, *sm.* *détension*, *f.* բռնի ունել.
պահելիւն. 2. կալանք. արգելուլ. ֆաոնանէ
ինքնէ. ղբ ոաշ ղբոլի խիւ. 2. ի. ֆաոնիւն. ոշ
ձեռ. ֆաոոյ խիւ.

Distensione, *sf.* *distension*, *f.* ձգուածք (ձգայ).
տարածանիւն. ոաշնիւն. ներչնէ.

Disterminare, *va.* *exterminer.* ջնջել. բնա-
ջինջ անել. սպառել. իոզ խիւ. ֆոլի
խիւ.

Distesa, *sf.* *distension*, *f.* տարածանիւն. տար-
ածանիւթիւն. երկայնանիւթիւն. լայնու-
խոշոնիւն. ֆաոոյ. ֆաոո խիւ.

Alla —, (*tout au long, sans inter-
ruption*, *continuellement.* 2. *distinctement.* լայնադրիւ եւ պարապաոոյ-
դրիւն. չերկարապոդիւս. երկայնանիւթ բանիւթ-
ժամն ձիւտ. անդադար. 2. մի քաո միոյէ.
կարգաոոյ. ուրդն. ոաշտն ոաշոշէլ. տրա-
ոշէլ. ոաշտն ոաշոշէլ. 2. պէրէ պէրէ-
ֆէլոոոոնէ. պէր պէրէնիւթ. 2. պէրէ պէրէ-
ֆէլոոոոնէ.

Distéso, a, a. *étendu, e.* 2. *vaste, spacieux, se.*
լայնեալ. ախտեալ. տարածեալ. 2. մեծ.
ընդարձակ. մեծամիզ. երկայնամիզ. երաչ-
չէլ. գիտինիւթիւն. գիտերէնէ. 2. պերչիւն. էնէլ.
էնէնէլ. էաոն. ոաշտն. 3. ի. Distesamente.

Distessere, *va.* *défaire le tissu.* քանել. ըզ-
հիւսուածն. ֆօրեսէլ. ըզ չէլ պէրէֆէ.

Distico, *sm.* (due versi) *distique*, m. չաոոյ
բանիւ չերկուս կարգս. երկուս կարգ չաոոյ
բանիւ. էէլ ոշէ չէր. էէլ պէրոոոյ պէչի.

Distillamento, *sm.* *distillation*, *f.* Ծորեն.
կամ եղ. ախտ. ֆաոնիւն.

Distillare, *va.* *e n. distiller.* կամ եղուցանել.
բանել. պարզել. ձգել. 2. Ծորել. կամ եղ.

ֆաոնիւնիւթ. ախտիւնէ. խոշոնէ եէլէրէ-
պէոոէ. էոեպիւէ. ոէէոէ խիւ-
ֆէ. 2. ֆաոնիւնէ. ախտ.

Distillatójo, *sm.* *atambic*, m. գործի ջրի չա-
ֆելոյ. ձիւլ. ՚ջրաչան. եոշէ. էոեպէ.

Distillatore, *sm.* *distillateur*, m. կամ եղող.
ջրիչ. խոշոնէ եէլէրէնէ. պէոոէրիւէ.

Distillatório, a, a. *distillatoire.* (*alambi*) կա-
ֆելոյ.ցանելոյ. ֆաոնիւնէ.

Distillazione, *sf.* *distillation*, f. կամ եղուց-
ցանելն. ձիւլն. 2. ձիւլ. պարզելոյ ինչ.
Ծորոյոյ ինչ. ֆաոնիւնիւ. ախտիւնէ
եէլէրէնէ. խոշոնէրէնէ. ոէէոէ. 3. խոշ-
ոնէ եէլէրէ. ախէլէոշէլ ենէ. ոէէոէնիւթ.
ոէէոէ.

Distinguere, *va.* *distinguer.* 3. *considérer.*
բնաոոէլ. խոոլէ. 2. բաժանել. զբաշէլ. ան-
չաոոէլ. զաոոանել. 3. մանր գնահել. խոր-
ոնէլ. ախտիւ. ֆէրէ. ոէէոէրէ. էոէլէ-
ոնէ. 2. ոշէրէ. 3. խոշ. եէլ ոէէոէ-
ոնէլ. ախէլէոշէլ.

Distinguersi, *vp.* *se signaler.* ասանձնալ.
գիչ. եէլէլէի նշանաոոյ լինել. ախտ-
ոշէ չէնէ. էոշիւնէ ոշոշէլ.

Distinguibile, a. *qui se peut distinguer.* զոր
մարի է գիտալ. բնաոելոյ. ֆէոոյ ախէլէ.
ֆէոոէլէ.

Distinguiménto, *sm.* *distinction*, f. խոոր-
բնաոոէլիւն. ֆէոէ. ախտ.

Distino, *sm.* *destin*, m. Ճակատագիր. բաշիւ
բահոոոյ. ոէոէոոյ. ոշ խոշէրէ.

Distintamente, *av.* *distinctement.* յայտնա-
պէս. մի առ մի. ուրդն. ախէլէոոէլ. ֆէ-
ֆոոոէ ֆէչոոոոէ. ոշոշէ.

Distintiva, *sf.* *distinction*, f. խոոր. բնաոոա-
ոէլիւն. ոշրէ ախէլ. ֆէոէ.

Distintivo, a, a. *distinctif, ve.* գրոշիչ. գա-
ոոիչ. ցուցիչ. պէչէլէ. ոէէոէնէ էոոէ-
ֆէ. ոէէոէնէոոէլ.

Distintivi d' onore, *marques de distinc-
tion*, f. pl. Ճշոոն պատուոյ. ախէլոն էէոէնէոոէ-
ախէլոն էչ էոն.

Distinto, a, a. *distinct, e.* զատ. ընտրեալ.
յատուկ. ոշրէ. այլոոն. զատոյ. պոշոտա-
պէչէ. էշոյ. էշոյէ. պէրէ. 2. պէրէնէ.
ախէլոոոյ. պէչէլէ. պէչոն. ախէնէ. պէրէոոէ.
(պէրոոն).

Distinzione, *sf.* *distinction*, f. բնաոոա-ոէլիւն.
խոոր. ուրդալն. այլակերպելիւն. 2. զա-
ոանելիւն. չատանիւն. 3. ասա-
ոէլոոէլիւն. ախտ. ոէէոէնէոոէլիւն. ասաոոանէոոէլ-
ոոոէլիւն. ախէլ. ֆէոէ. ոշրէ պէչէ-
ֆէոոոոէ. 2. ոշրէոոն. պէրէոէ. 3. էչէլէնէ. էոո-
ոէլէ. էոոոէլոոոոէ. ֆէոէլէնէ. ոէէոէոոոոէ.

Distirpare, *va.* *extirper.* կորչել. արմատա-
կի խլել. 2. արգաս առնել. անհետել.
ֆէոէոոոոէ. ախէոէնէոէնէ ախէոոոէ էչէֆոոոէ.
ախէոէնէոոէ ախէոէ. 2. պէր պէչէնիւ պէոո-
պէոոիւոոէ ախէլ. ֆաոոոոոոոոէ խիւ.

Distogliere, *va.* *detourner.* ի բաց գարձա-
ցանել. չրջել. ախէոոոէլոոէ.

Distoglimento, *sm.* *action de détourner.* գար-
ձուցանելն. չրջոոէն. ախէոոոէլոոէ.

Distólto, a, a. *détourné, e.* գարձուցեալ.
չրջեալ. ախէոոոէլոոէ.

Distonare, *vn. détonner.* ջիրգանել. պ-ահեղ ձ-ընե.

Distórcere, *va. détordre.* արձակել, զգայաբեալն. 2. ոլորել. գայթել. Ձռել. պ-ահ-ակ-ան պ-եղծ-ել. 2. պ-ոճիկ. պ-ոյ-ել.

Distornamento, *sm. empêchement,* m. *l'action de détourner.* արգել. խափան. ի բաղ գաթձ-ցանել-ի. չղ-ել-ի. Ռահ ձ-ընե. Ի-ր պ-եծ-ան-ութ-ի-ւն.

Distornare,) *va. détourner.* արգելու-լ. կար-

Distórre,) Ձռել. խափանել. չղ-ել ի բաղ-Ձ-ղ-ող. Տրամարգացանել. խոտոր-ցնացանել. գաթձ-ցանել. Ռահ ձ-ընե. Ի-ր ն-ե-վ-ի-ր-ե-ե. Ի-ն-ա-պ-ե-ի-ն-ի-ր պ-եծ-ան-ութ-ի-ւն. Ծ-ղ-ու-ր-ե-ի.

Distórto, a, *a. tortu, e. 2. injuste.* Ծռամ-ած-ո. ի-ն-ի-ր. ի-ն-ի-ր-ա-ց-ո-ղ. կամեալ. 2. ա-ն-ի-ր-ա-ւ-ո-ր. Ի-ր-ի. Ի-ր-ա-ւ-ա-ց-ի-ւ-ն. 2. Ն-ո-ւ-ի-ր-ե-ի.

Distracciáre , va. *déchirer.* պատառել. Ի-ր-ի-ր-ե-ի.

Distraére,) *v.* Distrarre.

Distraggere,)

Distraféro, *av. à la dérobée.* գաղտակի. գաղտ. Ի-ն-ի-ր. Ի-ն-ի-ր-ի-ն. -ե-ր-ո-վ.

Distraimento, *sm.*) *distraction,* f. բաթձ-ան-ի-ւն.

Distraizione, *sf.*) գաղանիք. անվաղան-ի-ւն. բաժանում. 2. ցրում. քայքայում. ի-ն-ի-ւ-ա-ց. գազան-ի-ւն. չղ-ի-ւն. մ-ա-ր-ա-ւ-ա. Ի-ն-ի-ր-ե-ա-ց. Ի-ն-ի-ր-ե-ա-ց-ե-ա-ն. Ի-ն-ի-ր-ե-ա-ց-ե-ա-ն. 3. ցրում. գազանացանել. քայքայել գ-ին-ա. 4. կորպել. Ձռել. բառնալ. ա-ր-ձ-ա-ն. Ի-ն-ի-ր-ե-ա-ն. 2. Ի-ր-ի Ի-ե-վ-ի-ր-ե-ի. Ռահ ձ-ընե. Ծ-ղ-ու-ր-ե-ի. Ռ-ահ-ե-լ Ի-ն-ի-ր. 3. Ի-ն-ի-ր ա-ա-ձ-ա-ն-ի-ր. Ի-ե-ր-ե-ի. 4. ա-ե-ր-ե-ի-ն. Ի-ե-ա-ց-ո-ղ. Ի-ն Ի-ն-ի-ր-ե-ի.

Distrársi, *vp. se distraire.* զաղել. զեղծել. զ-ղ-ա-ն-ա-լ. Ի-ե-ն-ի-ր-ե-ի. Ի-ե-ր-ե-ա ձ-ընե.

Distrattamente, *av. avec distraction.* ա-ա-ն-ց Ի-ն ա-ի-ե-ի-ց. Ն-ա-ա-ց ա-ր-ո-ր ա-ա-ն-ձ-ի-ն-ե-ի-ց. Ի-ն-ե-ր. ա-ե Ի-ե-ր-ե-ի-ա-ե-ա-ե-ա-ե

Distruggitivo, a, *a. destructif, ve.* կործանիչ. ապականիչ. եղծիչ. եղծչական.

Distruggitóre, *sm. destructeur*, m. կործանիչ. քանդիչ. ապերիչ. խորտակ, վերած խոցիչ. ոչնչացնող.

Distruttivo, a, *a. qui détruit.* կործանիչ. եղծիչ. եղծչական. ոչնչացնող.

Distrútto, a, *a. détruit, e.* կործանված. եղծված. ապականված. քայքայված. ոչնչացած. եղծված. խորտակ, վերած ըլլալ.

Distruttóre, *sm. devastateur*, m. քանդիչ. կործանիչ. եղծիչ. խորտակ, վերած խոցիչ. պեղիչ.

Distruzióne, *sf. renversement*, m. *destruction*, f. կործանումն. ապականումն. ապականություն. ավեր. եղծումն. ջնջումն. եղծիչ. խորտակիչ. պղծիչ. նողկալի. եղծիչ.

Disturáre, *va.* débaucher. քանալ. գիջեցնել. քանալ. խեղդալ ուշքն.

Disturbaménto, *sm.* trouble, désordre, m.

Disturbánza, *sf.* խռովություն. խառնակություն. չիմնի. ապնակ չիմնի. անկարգություն. գերակշռություն. նեղություն. խնդիր. իհնիկ.

Disturbáre, *va.* troubler. խռովել. ամրոխել. չիմնիլ. խառնակել. ապնիլ. 2. ապնաս առնել. նեղել. անհանգիստ առնել. 3. խափանել. արգելալ. ընդդիմիլ. կարելիորեմ. ալ չեմ կրնար. կիսալ. ընկերին. չարիսին խիղճ. 2. գողերի. ոսկերչի. ոսկերչական. 3. հեղել. հանի օվամ. ձեռքեր.

Disturbatóre, *sm.* brouillon, m. խռովիչ. ապնիչ. ալ չեմ կրնար. կարելիորեմ.

Disturbo, *sm.* trouble, m. խռովություն. խառնակություն. չիմնիլ. չիմնի. ապնակ չիմնի. 2. նեղություն. ապնաս. 3. հանդրիչ. ապականություն. կարելիորեմ. ալ չեմ կրնար. կիսալ. 2. գողերի. ոսկերչի. ոսկերչական. ընկերին. 3. գող. ալ չեմ կրնար.

Disubbidiénte, *a. désobéissant, e.* անհնազանդ. խեղ. կիսալ. չեմ օվամ.

Disubbidiénza, *sf. désobéissance*, f. անհնազանդություն. անապատություն. ապականություն. կարելիորեմ. ալ չեմ օվամ.

Disubbidíre, *vn. désobéir.* անհնազանդել. անապատել. ապականել. չանալ. կիսալ. ալ չեմ օվամ. ալ չեմ կրնար. ալ չեմ կրնար.

Disudíre, *vn. faire semblant de n'avoir pas entendu.* չլսելդրի. չլսելդրի առնել. "չլսեմ. գարնել. կիսալ. ալ չեմ կրնար. ալ չեմ կրնար.

Disuggellâre, *va. décacheter.* արձակել. քանալ գիրերն. գրերու. ալ չեմ կրնար.

Disuguaglianza, *sf. inégalité*, f. անհավասարություն. այլակերպություն. անհամամասնություն. հավասարություն. ալ չեմ կրնար. կիսալ.

Disuguále, *a. inegal, e.* անհարթ. խեղդուկ. գերբուկ. * խորտրտուր. 2. անհամասար. այլակերպ. անհամ. խոր. հարթ. կիսալ. ալ չեմ կրնար. հավասար. 2. ալ չեմ. գերբուկ. ալ չեմ կրնար.

Disuguaglià, *sf. disparité*, f. անհավասարություն. անհամամասնություն. հավասարություն. ալ չեմ կրնար. կիսալ.

Disugualménte, *av. inégalement.* անհավասարապես. այլապէս. վերջին գիրը. ալ չեմ կրնար. հավասարապես.

Disumanáre, *va. rendre inhumain.* վոխել. չղթել ի մարդկային բնությունե. վայրենի կացուցանել. գազանացուցանել. հավասարապես. կիսալ.

Disumanársi, *vp. devenir inhumain.* վոխել գնալ մարդկային բնություն. գազանել. գազանանալ. կիսալ. հավասարապես. կիսալ.

Disumáno, a, *a. inhumain, e.* վոխված գնալ. մարդկային բնություն. գազանացած. անմարդի. վայրենի. հավասարապես. կիսալ. ալ չեմ կրնար.

Disunibile, *a. divisible, séparable.* բաժանելի. քայքայելի. արձակ. ալ չեմ կրնար.

Disunióne, *sf. désunion*, f. անմիաբանություն. երկպառակություն. քանալ. ալ չեմ կրնար.

Disunire, *va. séparer.* անջնել. բաժանել. անմասակ. բակել. արձակ. ալ չեմ կրնար.

Disunitamente, *av. séparément, à part, au pluriel.* անկախ. առանձին. արձակ. ալ չեմ կրնար.

Disúnto, a, *a. dégraissé, e. maigre.* վոխ. ճարպալ. ալ չեմ կրնար.

Disuría, *sf. dysurie*, f. միզադրա. ալ չեմ կրնար.

Disusánza, *sf. désuétude*, f. խափանումն. ապականություն. ալ չեմ կրնար. կիսալ.

Disusáre, *va. déshabituer.* խափանել. զանազանություն. ալ չեմ կրնար. կիսալ.

Disusársi, *vp. se désaccoutumer.* ինզգալ. զանազանվիլ. վերին. ալ չեմ կրնար. կիսալ.

Disustatamente, *av. contre la coutume.* հավասարապես. ալ չեմ կրնար.

Disusáto, a, *a. inusité, e.* խափանված. ինզգալ. չբնավ. անսովոր. գործածված. ալ չեմ կրնար.

Disúso, *sm. désuétude*, f. խափանումն. ապականություն. ալ չեմ կրնար.

Disutilâccio, a, *a. fort inutile, sot, te.* անշահ. անպիտան. չոյժ. ալ չեմ կրնար.

Disútile, *a. inutile, qui ne sert à rien.* անպիտան. անպետ. անշահ. անօգուտ. ալ չեմ կրնար.

Disutilità, *sf. inutilité*, f. անշահություն. անպիտանություն. ալ չեմ կրնար.

Disutilmente, *av. inutilement, sans profit.* անօգուտ. ընդ փուր. ի զուր. ալ չեմ կրնար.

Disvalére, *va. nuire.* վնասել. վնաս առնել. ալ չեմ կրնար.

— *vn. perdre son prix.* անարգ. խոտան լինել. հանգել ի գնոյն. ալ չեմ կրնար.

Disvalóre, *sm. peu de valeur*, m. գիւրագնին. թեթեւ արժեք լինել. անարգություն. ալ չեմ կրնար.

Disvantaggio, *sm. desavantage*, m. Դատաբեկութիւն. Վնաս. չահագրկութիւն. Ճեխաթեքութիւն. դարձ.

Disvariamento, *sm. variation, différence*, f. այլակերպութիւն. խոտ. ինդրկութիւն. Տարբերութիւն.

Disvariare, *vn. être différent*. Փոխել. պնակել, այլակերպ լինել. տեղնկութիւն. Տարբերվիճ. տեր ընդ տեղ.

Disvário, *sm. différence*, f. այլակերպութիւն. ինդրկութիւն. Տարբերութիւն.

Disvedére, *va.* (lasciar di vedere) *négliger*. անտես առնել. անհոգ լինել. ինդրկութիւն. Տեսնել. հանդիպել տվնել.

Disvegliare, *va. éveiller*. զարհուրացնել. ոչնաքրնել.

Disvégliere, *va. arracher*. խլել. Տեսնել.

Disvelamento, *sm. manifestation*, f. յայտնութիւն. յայտնութիւն. ասել. պեղան կին.

Disvelare, *va. dévoiler*. բանալ. յայտնել. յայտ առնել. ասել. պեղան կին.

Disvelatóre, *sm. qui découvre*. յայտնիչ. պեղան խոհ.

Disvéllere, *va. arracher*. կորզել. խլել. Տեսնել.

Disvenire, *vn.* (venir meno) *s'évanouir*. ինպատալ. Դատապել. * մարիլ. պոյլնել.

Disventura, *sf. malheur*, m. ինդրատութիւն. չահագրկութիւն. չարիք. վիշտ. տեր ընդ. Տեսնել.

Disventuratamente, *av. malheureusement*. ինդրատութեամբ. չահագրկութեամբ. Բանեսելնե իւն. Տեսնել իւն.

Disventurato, a, *a. malheureux, se*. ինդրատ. Տեր. Բանեսել. Տեսնել. ընդ տեր.

Disvérre, va. déraciner. խլել. կորզել. Տեսնել. Տեսնել.

Disvestire, va. dépouiller, priver. մերկացուցանել. ոչնաք.

Disvezzare, va. déshabituer. խափանել, կարգել. զանգուած ինդրկութիւն. տեր ընդ Տեսնել.

Disvezzársi, *vp. se déshabituer*. ինդրել զանգուած ինդրկութիւն. տեր ընդ Տեսնել.

Disviamento, *sm. écart*, m. Տարաբերութիւն. Տեղնկութիւն. Տեղ. տեր ընդ Տեսնել. տեր.

Disviare, va. dérouter. Տարաբերացուցանել. Տեղնկութիւն. Տեղ. տեր ընդ Տեսնել.

Disviársi, *vp. s'égarer*. զարատալ. Տեղնկել. Տարաբերել ի Տեղնկութիւն. ազատնել. Տեղ. տեր ընդ Տեսնել. Տեղ. տեր ընդ Տեսնել.

Disviatézza, *sf. écart*, m. Տարաբերութիւն ի Տեղնկութիւն. Տեղ. տեր ընդ Տեսնել. Տեղ. տեր ընդ Տեսնել.

Disviatóre, *sm. séducteur*, m. Տարաբերացուցիչ. Տեղնկութիւն. ապրանք. Տեղ. տեր ընդ Տեսնել.

Disvilupparе, va. *dégager*. 2. *développer*. վերծանցնել. Տեղել. 2. արձակել. բանալ զգաստանալ. զծարել. 3. բանալ. յայտնել. Տեղնկել. Տեղ զանգնել. Տեսնել. 2. արբնել. ասել. Տեսնել. 3. Տեղ վերծան. վերծ Տեղ.

Disviscerare, va. *éventrer*. Տեղել. փորոտիս. Դատապել. Տեսնել. Տեսնել.

Disvischiársi, *vp. se dégluer*. 2. *se dégager*. Տեղել. զերծանել ի Տեղնկել. 2. ազատել ի Տեղնկ. Տեղել զանձն. զերծանել. Տեղել. Տեսնել. Տեսնել. 2. Տեսնել. Տեսնել.

Disvitiicchiare, va. *détortiller*. բանալ. յանկել զոլորտն. Տեսնել. Տեսնել.

Disviziare, va. *corriger*. ուղղել. զգաստացուցանել. յանգստութիւն տանել. Տեսնել. Տեսնել. Տեսն

Ditrappâre, *va.* voler. գողանալ· յափշտակել· կոխել· ջոկել· ֆոխ֊ֆոխ֊ել·

Ditrârre, *va.* usurper. առնուլ· յափշտակել· գրաւել· սրճել· զաղձ կոխել· էխ֊էխ֊ել· ինչ֊ինչ֊ել· ինչ֊ինչ֊ուլ կոխել·

Ditrazióne, *sf.* détraction, f. չարախօսութիւն· չնչին֊ում·

Ditrinciâre, *va.* couper en pièces. մանրել· մանր մանր հատանել· կտրոել· ռազ֊ռազ֊ել· ռոզ֊ռոզ֊ել·

Ditta, *sf.* raison de commerce, société de negociants, f. գործակցութիւն· բնկերութիւն վաճառականաց· ընկերութիւն· էնէրեթի·

Dittamo, *sm.* (erbà) dictame, m. խոտիճ֊փար· կիրճ֊ում· ղ֊ղ֊ենիճ֊ղ֊ղ֊ել·

Dittâre, *va.* dicter. առել գրբերին կամ առ ի գրել· ասացանել· թելադրել· ուղղելով խօսցընել· ենչնչենիլ֊ե·

Dittâto, *sm.* précepte, m. պատուէր· ասացուած· ենչնչենիլ֊ե·

Dittatóre, *sm.* dictateur, m. դիկտատոր· հաստատուած· առ ժամայն իշխան· հրամանատար Հառանց· հնուխ հարիւրից·

Dittatório, *a, a.* de dictateur. դիկտատորի· իշխանական· հնուխ հարիւրից պետաց·

Dittatúra, *sf.* dictature, f. առ ժամայն իշխանութիւն· հրամանատարութիւն Հառանց· հնուխ հարիւրից·

Dittici, *sm.pl.* diptyques, m. pl. երկրորդ ասացուած կամ հաստատ ասացանց (հինգերորդ եւ պետաց իշխանաց Հառանց եկեղեցականաց վճռական միտ)· (եռաթ բօսալաւորեալ գեռաձելաւորեալ վե գրել հնուխ֊հնուխ գիր֊գիրոսելեաց վե ներ հնհնեկեն գիր֊գիրոսելեաց) եռաթեր· ասացեալ պերիներ·

Dittóngare, *va.* réunir deux sons en une syllabe. երկրորդաւ գոյնել· գերկուս ձայնս ի մի պետրոպայ ամփոփել· էխ եռաձայ ներ հնհնել ենհնիլ֊ե·

Dittongo, *sm.* diphthongue, f. երկրորդաւ· երկձայն· ռաձիլ֊ե·

Dituffâre, *va.* plonger. ընկղմել· ղ֊ղ֊ել֊ե·

Diturpâre, *va.* défigurer. տգեղացուցանել· ընչ֊ինչ֊ենիլ֊ե· ռզ֊ռզ֊ե·

Diurético, *a, a.* diurétique. որ բանալ զաղձս միզի· որ ասցի միզել· ռեվ֊ե էրինչ֊ելի·

Diurnâle, *sm.* diurnal, m. ասբրասուբկ գիրք·

Diúrno, *s* (հաւառական ազօթից կամ ասացանցելն պատասան· ֆոխ֊ֆոխ֊ել հեր ինչ֊ինչ֊ ռաձ֊ ռեվ֊ռզ֊ե·

Diúrno, *a, a.* diurne, d'un jour. 2. du jour. միաբեայ· առաւրեայ· 2· առաջնական· առաջնական· * ցորեկական· ռեր ինչ֊ինչ֊ե· ռաձ֊ձ· ենչնչե· 2· ինչ֊ինչ֊ուլ֊ե·

Diuturnamènte, *av.* long-temps. բազում ժամանակս· հարատ մի· խալի պետն·

Diuturnità, *sf.* longue durée, f. երկրորդութիւն ժամանակի· երկրորդաձիլ ժամանակ· ռեռ֊ռելի պետն· ֆ֊ռռ֊ելի·

Diutúrno, *a, a.* de longue durée. բազում· հաստատ· երկրորդաձիլ· երկրորդ· ձեղ· երկրորդ֊ժամանակական· հարատ· ղեր· ռռ֊ռռ֊ե· խալի· ղեր ռեռ֊ռեռ֊ե·

Diva, *sf.* deesse, f. 2. maîtresse, f. գիր֊աստուած· * աստուածուհի· 2· տիրող· սիրելի· ինչենիլ֊ե· 2· ինչ֊ինչ֊ե·

Divagaménto, *sm.* détour, m. թափառանք· մոլորական թափառականութիւն· ջամանից֊ռեռ֊ենիլ֊ե· ռզ֊ռզ֊ենիլ֊ե· ռզ֊ռզ֊ել֊ե·

Divagare, *vn.* errer. թափառիլ· ջամեկ֊ռեռ֊ենիլ֊ե· ռզ֊ռզ֊ել֊ե·

Divagársi, *vp.* se distraire de son objet. խոտորել ի կարէ բանիցն· ռեռ֊ենիլ֊ե ռաձ֊ռաձ֊ե·

Divallamento, *sm.* descente, f. էջք· գառ ի մի տափ· ենիլ֊ե·

Divallâre, *vn.* descendre. իջանել· ենիլ֊ե·

Divampâre, *va, e n.* brûler. բորբոքել· այրել֊ե· 2· պղեալ լինել· կիզալ· ենիլ֊ե· 2· ենիլ֊ե·

Divano, *sm.* (consiglio de' Bascià e ministri del sultano) *divan*, m. 2. (una specie di sofà senza bracciuoli e senza appoggio) *divan*, m. դիւան· տաճար խորհրդոյ· 2· ակոյժ պատառաչիք· բազմական· ռեվ֊ե· 2· ռեռ֊ե·

Divanzâre, *va.* devancer, prévenir. յառաջել· կանխել· էչէրէնէռ֊ե· էչէրէ ինչե֊ե· ենչենիլ֊ե·

Divariâre, *va.* varier. պլպլել· պէսպէս, ազգի ազգի գործել· պլպլիցրիել· ինչ֊ուլ֊ե ինչ֊ուլ֊ե· ռեչ֊ինչ֊ենիլ֊ե·

Divário, *sm.* variété, f. պլպլութիւն· խոթ· պլպլիցգութիւն· ռեռ֊ինչ֊ուլ֊ենիլ֊ե· ֆ֊ռ֊ե·

Divastamènto, *sm.* dévastation, f. ravage, **Divastazióne**, *sf.* \ m. քանդումն· ռաձ֊ կործանումն· խոռոչ· վէրս·

Divecchiamènto, *sm.* renouvellement, m. նորոգումն· նորոգութիւն· ինչենիլ֊ենիլ֊ե·

Divecchiare, *va.* renouveler. նորոգել· յառգործել· ինչենիլ֊ե· ինչենիլ֊ե ինչ֊ե·

Divedére (dare a), *va.* faire voir, démontrer. յայտնել· երեւոյթս գանել· նշանակել· կիւ֊ռինչ֊ե·

Divegliére, *va.* arracher. խլել· կորզել·

Divellére, \ ռեռ֊ենիլ֊ե ֆ֊ռ֊ռ֊ե·

Divellimènto, *sm.* déracinement, m. կորզիչ· խլումն· ֆ֊ռ֊ռ֊ենիլ֊ե·

Divélto, *sm.* terre labourée, f. երկիր գործեալ· հերկ· անդասան· իւլենիլ֊ե· ռեռ֊ռ֊ել֊ե· ֆ֊ռ֊ռ֊ենիլ֊ե·

— *a, a.* arraché, e. խլեալ· կորզեալ· ֆ֊ռ֊ռ֊ել֊ե· ֆ֊ռ֊ռ֊ենիլ֊ե·

Divenire, *vn.* devenir. 2. arriver. լինել· գառնալ եւ լինել· առնիմ· 2· հասանել· 3· դիպել· պատահել· ենչ֊ե· 2· ենչենիլ֊ե· 3· ղ֊ռ֊ռ֊ե ինչ֊ե· վ֊ե ենչ֊ե· ռաձ֊ ինչենիլ֊ե·

Diventare, *vn.* devenir. լինել· գառնալ եւ լինել· առնիմ· ենչ֊ե· ենչ֊ռ֊ենիլ֊ե·

Divérbio, *sm.* dialogue, m. բանագրութիւն· խօսակցութիւն· ֆ֊ռ֊ենիլ֊ե·

Divergénte, *a.* divergent, e. բացական· * բացայայտաց· ֆ֊ռ֊ռ֊ե· ֆ֊ռ֊ռ֊ենիլ֊ե· ռեռ֊ ֆ֊ռ֊ռ֊ենիլ֊ե ռաձ֊ռաձ֊ե· էչէրէ֊ռ֊ենիլ֊ե (էչէրէչէ)·

Divergénza, *sf.* divergence, f. բացականն լինել· * բացայայտութիւն· ֆ֊ռ֊ռ֊ենիլ֊ենիլ֊ե· ինչ֊ռ֊ենիլ֊ե·

Divergere, *vn.* être divergent. բանալ· հեռանալ ի միմեանց· (էչէրէչէ֊ռ֊ե) ռեռ֊ ռեռ֊ռ֊ենիլ֊ե ռաձ֊ռաձ֊ե· էչէրէ֊ռ֊ենիլ֊ե· ֆ֊ռ֊ռ֊ենիլ֊ենիլ֊ե·

Diverre, *va.* arracher. խլել· կորզել· ւեօ-
ւիսնեն ճղթաբմնե·

Diversamente, *av.* diversement. 2. excessi-
vement. պլյայգ· պլյայպայդն· պլյայտե-
ղաւ· 2· կարի· չայժ· դաւնջեռաւ· դաւնե·
ւեբեբ ինբուչեւ· ինբուչ· ուիեբւիսուն· 2· զաչնբե-
լե· ինբուն·

Diversâre, *vn.* être différent. լինել պյլ պյ-
լաիկբպյ· դաւնե·, ւեբեբ ինբուչ ուչնե·

Diversificamento, *sm.* diversité, f. պլյայկեբ-
պյուն ինբուն· ւեբեբ ինբուչ ուչնե·

Diversificâre, *va.* diversifier, varier. պեւ-
պէւ, գաւնակ գաւնակ ատնել· պլյայկեբ-
պյել· փոփոխել· պլյայպել· ինբուչեբ ինբու-
լե· ւեւլեբ ւեբեբ ինբնե· ւեբեբնեբնե·

Diversificazione, *sf.* variété, f. պլյայլյուեն ինբն·
պլյայկեբպյուեն ինբն· ւեբեբ ինբուչ ւեբեբ ւե-
լեբ· դաւնբե դաւնբե ուչնե·

Diversifico, a, *a.* divers, e. գաւնակ գաւ-
նակ· ագրի ագրի· ինբուչեբ ինբուչեբ· դա-
ւնբե դաւնբե·

Diversione, *sf.* diversion, f. խոփանում ին-
ինաւոբցաւցանելն· ւեբեռնեւոբնե·

Diversità, *sf.* diversité, difference, f. պլյա-
կեբպյուեն ինբն· պլյայանեն ինբն· խոբ-
ւեբեբ ինբուչ ուչնե· ւեբեբ ինբն·

Divêrso, a, *a.* dissemblable, divers, e. ագրի
ագրի· ագեպաւ· 2· պլյայկեբպյ· պլյայկ·
պլյայգանակ· պյլ· ինբուչեբ ինբուչեբ· ւեբեբ
ւեբեբ· 2· դաւնե· ւեբեբ ինբուչեբ· ւեբ-
բե· ուչբե·

Diversório, *sm.* hôtellerie, f. իինաւն· ոճի·
ւեան· ճղնաե· ինբեւեբնեւե·

Divêrtere, *va.* détourner. խոսոբեցաբցանել·
ռեռնեւոբնե·

Diverticolo, *sm.* refuge, m. 2. digression, f.
փախան·ան· տեղի ապատնի· 2· խոսոբում·
ի կարգէ պատճաճնան· ճղաճնե· ղշբբե-
նաճնե ւեբ· 2· ռեռ· ինբեն·

Divertimento, *sm.* interruption, f. 2. divertis-
sement, m. խափանում· 2· զբաղանք· զբա-
զանք· ագրանք· զաւպճաճնեինն· ագբա-
խոսնեինն· ինչի ռեռնեւոբնե· ւեբեբնե· ռեռ
ինբն· 2· եչնեէնեն· ւեբեբ ռեռ· ինեինբբնեճ·

Divertire, *va.* détourner. 2. réjouir, diver-
tir. խոսոբեցաբցանել· գաբձաբցանել· 2·
զբաղացանել· զաւպճացաբցանել· ագրանել·
ագբաե առնել· ռեռնեւոբնե· ւեբեբնե·
ուռեբնեռ· 2· եչնեռնեռե· ղեբե ռեռ· վեր-
ճե, գաղբեռնեռ· ինեինբբնեճնեռնեռե·

Divestire, *va.* déshabiller. ագբպյաբցանել·
կապաել· ոչնե·

Divettâre, *va.* battre la laine. ծեծել զգեզմե·
ե·ռռնբբ ոռրնե· ոիբնե·

Divettino, *sm.* batteur de laine, m. ար ծեծել
զգեզմե· ե·ռռնբբ ոռրնե· ոիբեն·

Divezzare, *va.* désaccoutumer. խոփանել
զաւզաբցանինն· հաաաոեն· ոռեինեն գոնւ·
ինբեն·

Divézzo, a, *a.* désaccoutumé, e. ինոչեալ
զաւզաբցանինն· ոռեինեն ոբբռճնե· ճեբ-
ղբ ինբեն·

Diviare, *va.* détourner d'un dessein, distrai-
re. գաբձաբցանել· չղջել ի խորհրդոց· ագբ-
ճել· ղրաւ ագեցաբցանել ինեռոբեինեռ ռեռնե·
ռեռնբբե· ճոչռբբնե·

Diviatamente, *av.* promptement. վաղվաղ-
կի· ւբեռռճնե· ռեբւ-ճեբբ·

Diviato, a, *a.* prompt, e. փոյն· արագ· ւբ-
եռռ· ւբեռնե ւեբեբ·

Dividendo, *sm.* dividende, m. բաժանելի ինն·
ինեռնբ ոչւռնեռռե ռոչբ·

Dividere, *va.* partager, diviser, séparer.
2. distribuer. 3. distinguer. անջատել· զա-
ատնել· զաատացանել· 2· բաժանել· բաշ-
խել· 3· զբաչել· բնաւել· ոչբբնե· ռեռբեռ·
2· ինչ ինեռն· ինեւեռ· ինեռնբ ինեռն· 3· ռեւ
ռեռ· ճոբե ինեռ·

Dividersi, *vp.* se séparer. բաժանել· ոչբեւ-
ռոբե· ռեռւբռռեռ·

Dividitóre, *sm.* diviseur, m. բաժանող· բա-
ժանարար· ռեռւբռռեռ· ինեռնբ ինեռն·

Dividiamento, *sm.* défense, f. արգել· խա-
փանումն· ինեռե·

Dividiare, *va.* interdire. արգելել· արգել
ատնել· խափանել· ինեռե ինեռն· ռեռ ռեռն
ինեռն·

Dividito, *sm.* prohibition, défense, f. արգել·
խափանումն· արգել հրամանի· ինեռե·
ռեռ ռեռն·

Divimare, *va.* dissoudre, défaire. քակել·
արձակել· ւեռզնեռ· ռեռոեռ·

Divinamente, *av.* divinement. աաաաճա-
պես· յաաաաճաաաա· աաաաաեկեն· 2·
գաճպէչագան· գեկեղեկ· ւբեռ ինեռ· ռբ
ւբռռեռռ· ինռնեինեռեռե· եռճռռեղ ինեչաե· 2·
ւբեռռ ռբ· ճոբե իեռ· ճեռ ինռնեւ ինեռե·

Divinamento, *sm.* divination, f. ըղձալիճեն·
ճ·ւ· ւեռնե·

Divinare, *va.* deviner. ըղձանել· ճմայել·
յայտնել· գուշակել· 2· գիտել· իմա-
նալ· յիւրոյ միտ ինդրագրեա իմանալ·
ինդրեին ի միտ գուանել· ճ·ւ· ռբբռ· ւեռ
ռեռռեռե· ինեին· ռբչեռ ռեռյնեռե· ւեռռռեռե
ինեին· 2· եչնեռն իւե ռեռե· ռեռյռե·
ռեռռբռ·

Divinatore, trice, *s.* devin, m. devineresse,
f. իդն· ըղձապաաաճ· գեռ· քաւգեռ·
ճ·ւ·ռբ· ճ·ւ·ինռ·ռ· ւեռռռ·

Divinatório, a, *a.* divinatoire. ըղձական·
ճմայիդ· ճ·ւ·ի· ճ·ւ·ռեռռռ·

Divinazione, *sf.* (arte pretesa di divinare il
futuro) divination, f. ըղձանելին· ճմայք·
ճ·ւ· ինեւեռ· ւեռնե· ւեռռռեռե· ճ·ռնեռե·

Divincolamento, *sm.* contorsion, f. գալա-
Divincolazione, *sf.* ծռաճե· գ·ռռբ·
ռ· ռեռ·ե·

Divincolare, *va.* tordre. գալարել· ոլորել·
ռեռ·ե·ռեռ· գ·ռռբ·

Divinità, *sf.* divinité, f. աաաաճաճելին·
աաաաճաճեկեն ինռնեին· 2· աաաաճաճ·
ճելին· աաաաճաճաճեն· Լյաաաաճ· 3· գեկ·
աաաաճաճ· յաաաաճաճ· ինռնեկեե· ինռն·
ռբռեռեե· իեռնեինեին· ւբեռ·ռ· 2· ինռնբբ· Լեռ·ե·
պ·ռբ· 3· իեռնեին· իեռնեինեռ· ւբռ ռ·
գ·ռռբ·

Divinizzâre, *va.* diviniser. աաաաճաճցաե·
ցանել· խառնել ի ճելի· աաաաճաճց· ռ·
ւբեռնեռռբռե· իեռնեռ ռբռռեռռ ճճռե·

Divino, a, *a.* divin, e. աաաաճեկեն· աա·
աաաճաճաճեն· 2· գինբ· ագելի· յեռչեռռ·
ճելի· ագանելի· ռ·ւբեռնեն· իեռն· ւբեռռռեն·

բաժնիչ. ժբ.լեզվի. տ.ոգնական. խեզուական. խ.ոտաչ. 2. տալ. ծ.ոգնել. տալիչ.

Far —, *diviniser.* աստուածացուցանել. կարգել ի կարգս աստուածոց. տալ.ոգնել. տաբրուիչ.

Divisa, *sf. division*, f. 2. manière, f. 3. livrée, f. բաժանումն. բաժին. 2. կարգ. օրինակ. պայման. 3. Ժամանակ հանդերձ գործոց (աստուածպաշտ). դերձակ. ինձվի. (ինձիկն.) ինձվի իմաց. ինձիկ. 2. ազգ. ինձ. 3. (ի զգեստի) ինձվի.

Divisamente, *av. séparément.* առանձին. զատ. առանձինն. զատից զատ. տարբեր.

Divisamento, *sm. séparation*, f. 2. pensée, f. *projet*, m. բաժանումն. կարգ. գնաբաժինն. 2. խորհուրդ. միտք. գիտաւորութիւն. ինձվի. դերձակ. տեղիք. ազդ. 2. ձեռք. իշխանութիւն. գործոց. տնօրինութիւն.

Divisare, va. penser. 2 décrire. 3. partager. խորհել. գմանս անել. նկարել ի միտս. 2. նկարել. ճառել. պատմել. * առաքարել. 3. գնաբաժել. բաշխել. տնօրինել. ինձվի. ինձվիչ ինձիս. գնաբաժին. 2. ինձիս. 3. դերձիս. ինձվի ինձիս.

Divisatamente, *av. avec distinction.* 2. *par conjecture.* գնաբաժինս. կարգաւ. 2. կարծեալ. ի կարծ. դուշիս տալեամ. ազգ. ինձ. տնօրինութ. ձորձ ինձվիչ. 2. ինձիսիւ. 3. ալօճ (դերձ.).

Divisibile, a. *divisible.* բաժանելի. տալելիր. դերձակելոր. ինձվիչ օրինաւոճ.

Divisibilità, *sf. divisibilité*, f. բաժանելիութիւն. դերձակոր. տալելիս.

Divisione, *sf. division* f. 2. *discorde*, f. բաժանումն. գաւառացումն. բաշխումն. 2. բաժիք. անմիաբանութիւն. երկպառակութիւն. դերձիս. ճող. ինձվի ինձիս. դերձակոր. ինձվիչ.

Diviso, *sm. pensée*, f. *ordre*, m. խորհուրդ. միտք. գիտ. տեղ. գործ.

— a, a. *divisé, partage*, e. բաժանեալ. բաշխեալ. դերձակոր. ճող, ինձվի օրինալ. տալելիս.

Divisore, *sm. diviseur*, m. բաժանող. բաժանիչ. դերձող. դերձակիչ.

Divizia, *sf. quantité*, f. *assemblée*, f. բազմութիւն. ղգխութիւն. գերբոր. ղանիցիս.

Divizie, *sf. pl. richesses*, f. pl. *Abondance*, f. բնաւեսութիւն. ղանիցիս.

Divizioso, a, a. *riche. Abondant.* բնակ. 2. առատ. յորդ. լի. առատաբեր. ղանիցիս. ճարտ. 2. գոյ. գոյտ. գերբոգիչ.

Divo, a, a. *divin*, e. 2. *céleste, excellent*, e. աստուածային. 2. արուեստի. գործանական. չքնաղ. բերդողի. ոգևորական. 2. ոգևոր. ոգևորական.

Divolgamento, *sm. divulgation*, f. հռչակ. համբաւելը. լուր իրաց. իրաց.

Divolgare, *va. divulguer, publier.* տարածանել. համբաւել. տարածանել. ի տարապարագոյժ արկանել. հռչակ տարածել. ոգևոր. լուսն. իրաց իմաց. իրաց իմաց. տարածանել. ի տարապարագոյժ արկանել. հռչակ տարածել.

Divolgarizzare, *va. traduire, expliquer.* թարգմանել. պարզել. ինձվիչ իմաց. լեզուի վերածել.

Divolgatamente, *av. publiquement.* տարապարակաւ. յայտնապես. ալօճիս. ալեհօրեայ.

Divolgatore, *sm. bavard*, m. համբաւագուշտ. լուսանօգ. լուր իրաց. լուսանօգիչ.

Divolgazione, *sf. publication*, f. տարապարակելն. համբաւելն. տարածելն. հռչակ. լուր իմաց. իրաց. իրաց. լուր. ալեհօրեայ իմաց. իրաց իմաց.

Divolgere, *va. envelopper.* պատառել. ծրարել. ոգևոր.

Divolto, a, a. *enveloppé*, e. պատառեալ. ոգևորեալ.

Divoracità, *sf. gourmandise*, f. որկրամոլութիւն. լեզ. գոզուլեցիք. ինձվիչ.

Divoragginе, *sf. abîme*, m. խորք. անդունդ. ծորոյք. տեղիք իրոր. լուսանօգ.

Divoramento, *sm.* գործ. տեղիք իրոր. լուսանօգ.

Divoramonti, *sm. bravache*, m. մեսպան. մեծամոն. խոյնոյթիւս. ֆոքրնաճը.

Divorare, *va. dévorer.* ուտել. կլանել. լափել. լիպաչիրք առնել. ծանել. ապառել. ինձվիչ. խոռոնիչ. ինձվիչ ինձիս.

Divorativo, a, a. *dévorant*, e. կլանելի. ծանելի. խոռոնիչ.

Divoratore, *sm. dévorateur*, m. կլանելի. ծանիչ. ապառիչ. 2. որկրամոլ. չաուակիր. խոռոն. ինձվիչ խոռն. 2. ինձվիչ. լիլ գոլոշ. ինձոլ.

Divoratura, *sf. action de dévorer*, f. ապառ.

Divorazione, *sf. action de divorcer*, f. ապառ. ծանելն. ապառելն. 2. որկրամոլութիւն. ինձվիչ ինձիս. 2. ինձվիչ. լիլ գոլոշ.

Divorzio, *sm.* (separazione tra marito e moglie) *divorce*, m. 2. *départ*, m. արձակումն կնոջ. ապահարոյն. 2. մեհրանի ինձվիչ գնացք. գոլոշ գոլոշ. ինձվիչ. ինձոլ. ինձոլ գոլոշ. ինձվիչ. 2. ինձվիչ. ինձոլ.

Divotamente, *av. dévotement.* բարեպաշտաբեմանի. ինձվիչ աղոթից իրով. ինձվիչ իլ. ինձվիչ. ինձվիչ իլ.

Divoto, a, a. *dévot*, e. 3. *voué*, e. 4. *affectionné*, e. 5. *attaché*, e. բարեպաշտ. աստուածապաշտ. պաշտամանաւոր. ինձվիչ (ի Հաստատ) 2. որ յեռանդն ածէ. աղոթապարկեր. 3. նուիրեալ. նուիրական. օրհնեալ. անուանի. 4. գիմալի. սիրալի. գոգոյ. բարեկամ. մանիսի. 5. յարեալ. պատակալ. ինձվիչ ինձիս. ինձոլ. ինձոլ. ինձոլ

Divulgâre, *va. divulguer.* Տրապարակել, յայտ առնել, Համբաւել. առաջանել. լաւ, պատ. հրատ.

Divulso, a, *a.* arraché, *e.* խլեալ, կորզեալ. ետ-ջաքաշեալ. ետ-ձգեալ.

Dizionário, *sm. dictionnaire,* m. գիրք առնանդ. գիրք բարբառոյ. * բառգիրք. * բառարան. լաւ-ագի տեղեաց. խոսվանի լաւ-ագի.

Dizione, *sf. diction,* f. 2. *domaine,* f. առաջաբան. առանձին պատմի բանից. բան խոսք. 2. իշխանութիւն. վիճակ. տէրութիւն. իշխելի. խոսելու. տեղ. տէրութ. իշխանութիւն. ետքը. Ալ. դէպ.ութ. պատ.

Doána, *sf. douane,* f. մաքսանոց. հետդտե-հետդտանոցի.

Dóbbla, *sf. pistole,* f. ոսկի դահեկան. ոսկի.

Dobblône, *sm. doubton,* m. ոսկի դահեկան սպանիացւոց. գոռոզ. պարծե Լոդոնեցի. պարծեր.

Doblétto, *sm. basin de fil et de coton,* m. կապ. թել. գոռգոռ. տիկ.

Docétta, *sf. petit tuyau,* m. խողովակ փոքրիկ. տիւնիս տեղ.

Dóccia, *sf. conduit, tuyau,* m. 2. *douche,* f. 3. *gouge,* f. խողովակ. ջրմուղ. 2. ռազմական. Հեղուլի զջուր բժշկական ի վերայ պատահական ինչ անդամից. 3. գրիչ. բանգակագործի. տիւնիս. տլուճ. 2. Նշուլ. իւ լիելի տալուն խոշորներ կոշնէ --- պատ. 3. պատ. գոլեր.

Docciáre, *vn. couler, verser.* Հոսել. Տրթել. պատ.

— *va. doucher.* ռազմական. Հեղուլ զջուր բժշկական ի վերայ պատահական ինչ անդամից. Նշուլ իւ ինչ ինչոր. իւլելիւլ տալուն խոշորներ կոշնէ --- պատ.

Docciatúra, *sf. action de doucher,* f. ռազմական. Հեղուլն զջուր բժշկական ի վերայ պատահական ինչ անդամից. Նշուլ. իւլելիւլ տալուն խոշորներ կոշնէ --- պատ.

Dóccio, ‹ *sm. conduit, tuyau,* m. խողովակ.

Docciône, ‹ *sm.* ‹.

Docile, a. *docile.* Հլու. Տնազանդ. ունկնդիր. Հեզ. քաղցր. Հաւկիր. խոսվնի. ---. լաւ. Նպատ խոս.

Docilità, *sf. docilité,* f. Տնազանդութիւն. ունկնդրութիւն. Հլուութիւն. Հեզութիւն. Հաւկիրնութ. խոսվնութ. պատ. պրնութ.

Docimástica, *sm. docimastique,* f. փորձ քրնական նրութից. Հասն ինչերից.

Documénto, *sm. document,* m. վաւերապատիճան. ուսումն. Տրամադրք. 2. Տաւատաստութիւն, վկայութիւն գրով. խոսվնի. ինչոր. 2. խոսն. Հետեցին. պատ.

Dodécimo, a, *a. douzième.* երկոսասանեորդ. ‹ ինչին.

Dódici, *num. douze.* երկոսասան. ‹ ինչ.

Dodránte, *sm.* (la nona parte dell'asse) *neuf onces,* f. *les trois quarts,* m. երեք չորորդ. երեքն ի չորից մասանց կամ ինչ մասանց չորկոսասանից. պատ.ութ խոսվնի. պատ.ութ.

Dóga, *sf. douve,* f. 2. *raie,* f. չերտ կապաց. 2. գաւազան (կերպասաց). ջնել ետ-որ-ոլ-ոլ. 2. ետ-որ-ոլ.

Dogaménto, *sm. raccomodage des douves,* m. կապելն զչերտս կապաց. ջնել ետ-որ-ոլ-ոլ-ոլ-ոլ. ետ-որ-ոլ-ոլ-ոլ.

Dogána, *sf. douane,* f. մաքսանոց. 2. մաքսաւոր. կնդրէտ. կնդրէտանոց. 2. կնդրէտ.

Doganière, *sm. douanier,* m. մաքսաւոր. կնդրէտանոց.

Dogáre, *va. mettre, ou raccommoder les douves.* 2. entourer. կապել. կցել զչերտս կապաց. 2. պատել. ջնել ետ-որ-ոլ-ոլ-ոլ-ոլ. ետ-որ-ոլ-ոլ-ոլ. 2. ետ-որ-ոլ-ոլ.

Dóge, ‹ *sm. doge,* m. 2. *capitaine,* m. պետ

Dógio, ‹ *il.* Կոնտիր քաղաքի. 2. զօրավարութիւն. զօրապետ. ոտի. Ի կնէ ետ ոտ-որ-ոլ. 2. ետ-որ-ոլ-ոլ-ոլ.

Dóglia, *sf. peine,* f. *chagrin,* m. գաւ. վիշտ. անձկութիւն. ոլ-որ. ոլ-ոլ. ոճ. պատ.

Doglianza, *sf. peine,* f. *regrets,* m. pl. գաւասւ. ոճ. որ.

Dóglie, *sf. pl. douleurs de l'enfantement,* f. pl. երկունք. որ-ոլ չնչ. ոլ-որ. ոլ-ոլ ոլ-ոլ-ոլ. ոլ-ոլ-ոլ ոլ-ոլ-ոլ.

Doglièn̈za, *sf. peine,* f. գաւ. ոճ. ոլ-որ.

Dóglio, *sm. tonneau,* m. կապաս. ջնել.

Dogliosamènte, *av. douloureusement.* գաւազապես. որ-որ իւ. որ-ոլ.

Doglióso, a, *a. affligé,* e. 2. *douloureux,* se. գաւազապես. թաղծալից. 2. գաւազան. գժգնդակ. որ-ոլ. որ-ոլ-ոլ-ոլ. ոլ-ոլ. Նոր-ոլ. 2. ոճ-ոլ-ոլ.

Dogliùzza, *sf. les avant-coureurs de l'accouchement,* m. pl. սկիզբն երկունք. որ-ոլ չնչ ոլ-ոլ-ոլ-ոլ.

Dógma, *sm. dogme,* m. վարդապետութիւն. Տրամադրագրութ բանից. գրոց. պ-ոլ-ոլ. ետ-ոլ. ետ-որ-ոլ. ետ-ոլ.

Dogmaticaménte, *av. dogmatiquement.* վարդապետաբար. Տրամադրագրութ բանից. ետ-որ-ոլ-ոլ-ոլ-ոլ-որ.

Dogmático, a, *a. dogmatique.* վարդապետական. Տրամադրագրութ բանից. պետ ետ-որ-ոլ-ոլ-ոլ-ոլ-ոլ-ոլ.

Dogmatizzáre, *va. dogmatiser.* ուսուցանել վարդապետութիւն. վարդապետել. պետ ետ-որ-ոլ-ոլ-ոլ-ոլ.

Dógo, *sm. dogue,* m. չուն հովուաց. ետ-որ-ոլ. չուն պ-ոլ-ոլ.

Dólce, a. *doux, ce.* քաղցր. անոյշ. քաղցրահամ. անուշահամ. 2. քաղցր. պարժանան. Հեշտական. 3. քաղցր. Հեզ. մարդաւոր. Նոր-ոլ. Հեզ. լիութ. 2. Նուշ. Նոր-ոլ. ինոր-ոլ. պ-ոլ-ոլ-ոլ. պ-ոլ-ոլ. 3. Նուշ-ոլ. ոլ-ոլ. պ-ոլ-ոլ. Հանգիստ. ետ-ոլ. ոլ-ոլ. ետ-ոլ. ետ-ոլ. ոլ-ոլ. ոլ-ոլ. ոլ

ցրտ[թիւն· անուշ[թիւն· 2. Հանգիր· Հեշ-ապահու[թիւն· զուարճու[թիւն· Բարկաւո[ր· 2· ւի[ւէ· ·ութ·· ·եշ[ւ·

Dölci, *sm. pl. dragées, confitures*, f. pl. Հանդի[ացիներ շաքարի· շաքար· Բարկ[ւ· ւի-ւէ· ւի[ւէ[ւ·

Dölcia, *sf. sang de porc*, m. արիւն խոզի· ժժ·ոց· գոռ·

Dolciáto, a, *a. charmant, e.* քաղցր· Բարկ[ւ· Լարիւ·

Dolcicanóro, a, *a. mélodieux, se.* դեպ-գեղանդ· քաղցրանուագ· խո·ո·ւ·ով·ւ· Խօ[ւ ·ով·ւ·ւ· ·ուն·ւ·ով·ւ·

Dolcificáre, *va. adoucir.* քաղցրացուցանել· ւ·ւ·ոցել· Բարկ[ւ·ւ·ով·ւ·ով·ւ· Խօ[ւ Բիւն·

Dolcificazióne, *sf. action d'adoucir.* քաղցրացուցանե[ւ· ւ·ւ·ոցե[ւ· Բարկ[ւ·ւ·ով·ւ·ով·ւ·

Dolcigno, a, *a. douceâtre.* անուշակ· Բարկ[ւ·ւ·

Dolcione, *sm. sot, fat*, m. անշնո·ական· ·ի·ն·ւ·ա·ուս· ·ի·ն·ւ· ·ա·ա·ե· ·ո·ւ·ե·

Dolciúme, *sm. chose douce*, f. քաղցր բ[ւ· քաղցրու·ք· Բարկ[ւ· ւի-ւէ· Բարկ[ւ· ւի·

Dólco, a, *a. doux, ce.* քաղցրաբա·ա· ·քաղցր· ·ի·ցնո·ական· Բարկ[ւ· ·ի·ւ·ով·ւ·

Dolénte, *a. triste, affligé, e. 2. infortuné, e.* սգաւոր· ·ի·ա·ե·ալ·ց· ցաւագին· 2· ·ի[ւ·ա·ա· Հէր· Բարկ[ւ· ·եր·ո·ւ· ·եր·ո·ո·ո· ·ա·ե[ւ· ·ո·ո·ւ·ե· ·ե[ւ·ւ·ւ· 2· Բարկ[ւ·ի·ւ· ·ո·ո·ի·ո·ե[ւ· ·ե· ·ի·ե[ւ· ւ·ե·ո·ւ·ւ·ե·

Dolentemente, *av. dolemment.* ցաւագին· ցա·ով· ·եր·ո· ւ·ե· ·եր·ո·ւ·

Dolére, *vn. souffrir. 3. se plaindre. 4. avoir pitié. gmeth.* ցաւել· 2· գ[ա·ել· գ·ի·ա·ով ւ·ի·ել· 3· ա·ա·ձ ա·ձ·ւ·ւ· ա·չ[ա·ել· ւ·ա[· 4· ցա-ւ·ի·ց· ·ա·ե·ի·ց ւ·ի·ել· ա·ւ·ա·ՀԱ·ւ·ե[ւ· ·ա[ւ· Բ·ո·ե· 2· ւ[·ի·ե·ի·ե· 3· ·ա[ւ·ո·ե· Հ·ո· Բ·ո·ի·ե· ւ·ե·ո·ա·ե· ւ·ե·ո·ա·ե· ւ·ի·ե· 4· ա·ե·ո·ե· Հ·ո·ւ·ի·ւ ա·ե·ո·ե·

Dólo, *sm. fraude*, f. նենգ· Խաբե[թիւն· ·ա[· ·ի·ւ·ե·

Dolorâre, *vn. être atteint de douleur.* ցա-ւել· ցաւագնել· ·ի·ր·ի·ել· ·ա·ե·ո·ե· ·ա[ւ Բ·ո·ե· ·ո·ւ·ե·ո·ե·

Dolorazióne, *sf. chagrin*, m. ցաւ· ·ո·ո·ա·ո·ւ·թիւն· ·ա·ե· ·ա[ւ·ե·

Dolóre, *sm. douleur*, f. ցաւ· կսկիծ· ·ա[ւ·ե· ·ա·ե· ·ո·ւ·ե·

Dolorétto, *sm. légère douleur*, f. ցաւ Լ·ե·թիւն· ·ի·ա·ւ· ·ա[ւ·ե·

Dolorífero, ւ·ա, *a. douloureux, se.* ցաւագին· ·ո·ո·ի·ո·ւ· ·ա·ե·ո·ւ·ո·ւ·ե·ո·ւ· ·ա·ե·

Dolorífico, ւ·ա·ո·ւ· ·ա[ւ·ւ·ո·ո·ե·ո·ւ· ·ա·ե·

Dolorosaménte, *av. douloureusement.* ցաւագին· ·ա[ւ·ա·ա·ո·ւ·ե·ա·ո·ւ· ·ա·ե·ո·ւ· ·եր·ո· ւ·ո·ո·ւ·ե·ի·ո·ւ· ւ·ե· ·ա·ա· ·ա[ւ·ո·ե· ւ·ե·

Doloróso, a, *a. affligé, e. 2. douloureux, se. 3. malheureux, se. 4. méchant, e.* ցաւա-գին· սգաւոր· Լ·ի·ա·ե·ալ·ց· 2· ցաւագին· ·ա·ա·ձ· 3· Լ·ի[ւ·ա·ա· Հէր· ա·ա·ա·ա·ի·ա·ւ· 4· չար· չարագործ· ·եր·ո·ւ· ·եր·ո·ո·ո·ե·ո·ւ· ·եր·ո·ո·ո·ւ· ·ի·ա·ւ· 2· ·ա[ւ· ·ա[·ա·ո·ա·ե· 3· ·ե·ե[ւ· ւ·ե·ո·ւ·ե· Բ·ո·ի·ո·ւ· 4· ·ե·ո·ո·ե·ո·ւ· ւ·ե·ո·ւ·

Dolosaménte, *av. frauduleusement.* նենգաբա·ո· Հ·ի·ւ·ե· ·ւ· ւ·ա·ւ·

Dolosità, *sf. tromperie, fraude*, f. նենգաբա·թիւն· Խաբե·ո·թիւն· ·ւ· Հ·ի·ւ·ե· ·ե[ւ·ն·

Dolóso, a, *a. trompeur, se.* նենգաբար· ·քաբ·քայ· ·ւ·ա·ո·ա·ո·ւ·ե· Հ·ի·ւ·ե·ո·ո·ւ· ·ե[ւ·ն·ո·ո·ա·ո·ւ·

Dolzaína, *sf. haut-bois*, m. փող· սրինգ·

Dolzaíno, *sm.* Լ·ե[ւ·ե[ւ· ·ո·ո·ն·ո·ւ·

Domábile, *a. domptable.* զար մարի է նաա·ա·ձել· ւ·ա·ո·ի·ո·ւ· ւ·ա·ո· ւ·ւ·ա·ո·ւ·

Dománda, *sf. demande*, f. թե·ո·ի·ր· ·ո·ւ·ցա·ա·ո·ի·ր· 2· ·ա·ր·ց·ա·ա·ո· ·ի·ւ·ե·ի· ւ·ե·ո· 2· ·ի·ա·ւ·

Dománe, *jar. demain. վաղն·* Խ·ր·ւ·

Dománi, }

Domáre, *va. dompter.* զնա·ե·ցուցա·ո·ե[ւ· ի զա·ի·ա·ո· ա·ե·ի· զ·ի·ա·ո·ա·ո·ե[ւ· 2· ի բ·ո·ա·ո· ա·ո·ո·ւ· Զ·ա·ո·ա·ե·ի· ·ո·ո·ա·ե·ի· ·ա·ա·ձ·ե·ի· 3· ա·ա·ձ·ա·ո·ե[ւ· ·ո·ե·ի· ·ա·ւ·ւ·ո·ւ·ե·ո·ւ· ·ի·ա·ւ· Բ·ե·ե·ի·ո·ւ· Բ·ե·ե·ի·ո·ւ· 2· ւ·ա·ո·ի·ո·ւ·ե·ո·ւ· ·ի·ա·ւ· Բ·ե·ե·ի·ո·ւ· ·ի·ա·ւ· ·ի·ա·ւ· ·ի·ա

ֆան. - Տրամադրատար. Հանիմ. Վաչ. Դոնյոնա-
ցուհի։

Dominaziône, *sf.* domination, f. տէրութիւն. իշխանութիւն. Հնազանդութիւն.

Domine, *sm.* seigneur, m. 2. prêtre, m. տէր. 2. քահանայ. Բեղոյ. Տալիս. 2. Բահեղ. Հոգեր։

Dominicâle, *a.* dominical, e. տէրունական. Բեղոյական։

Dominio , *sm.* empire, domaine, m. տէրու-
Domino , Ֆիճիկ. կայսրութիւն. տասդատան. Հնազանդ Հնազանդութիւն. Տիրապետութիւն։

Dömma, *sm.* dogme, m. վարդապետութիւն. Տրամադրագրոց բանք. Հնազանդ-ութիւն։

Dommasco, *sm.* damas, m. կերտուած գամասկոյի. Տեղաց. Տըշնէնէ Տեղ։

Dömo, *a, a.* docile, e. ընդունելութեամբ. զգոնացեալ. - ուսումնական. Խօսելու Տեղ։

Don, *sm.* Dom, m. տէր. Տէրեր. Տը։

Donagióne, *sf.* donation, f. պարգեւելի-
Donamento , *sm.* տալութիւն. 2. պարգեւ. Դասուսմնական. Վերջ. 2. Տալելի։

Donâre, *va.* donner. պարգեւել. 2. տալ. Տալելի Վերջեր. Դասուսմնական. 2. Վերջեր։
— *sm.* don gratuit, m. պարգեւ. ընծայ. Տալելի։

Donatário, *sm.* donataire, m. պարգեւառու. Տալելի տան Տեղ Հանդիպ։

Donativo, *sm.* don gratuit, m. պարգեւ. ընծայական ինչ. Տալելի։

Donatóre, trice, *s.* donateur, trice. պարգեւատու. պարգեւիչ. Տալելի Վերջեր. Դասուսմնական։

Donatúra,) *sf.* donation, f. պարգեւելի-
Donazione,) տութիւն. 2. պարգեւ. Դասուսմնական. 2. Տալելի։

Dönde, *av.* d'où. 2. de quoi, dont. ուսանի. 2. որով. յորմէ. ֆան որդ. Նեղեցեալ. 2. Նեղուն ես. Ճառն Լինի։

Dondeché, *av.* de quelque endroit que ce soit. յորմէ կաւսե եւ իցէ. ուսանի եւ իցէ. Ցեր Նեղեցեալ Լոյ։

Dondolâre, *va.* brandiller. Հարժել. տատանել. Երերել. - սալսալ. զնուիլ։

Dondolóna, *sf.* grosse dondon, f. կին յորելեան Ֆորը։

Dondolóne, *sm.* dandin, m. դատարկ. դատարկամիտ. պարապորդ. Ամբոխ Լուծ։
A —, en branle, pendant. Հարժելով. տատանելով. - սալսալորեն։

Dönna, *sf.* femme, f. 3. maîtresse, f. կին. կին մարդ. 2. տանտէր. 3. սիրելի. Ֆորը. տէր եղէլ. Վեր. Վերնոյ. Ներս. Ազգի. 2. Եղ. Վերջ. 3. Խոնարհ. Ֆորը։
Nostra —, Notre-Dame, f. տարր Կոյսն. տաստակամիին Կոյսն. - Վաչ Պիտի. Ներեր Պիրենէի։
— di, da camera, femme de chambre, f. Տանեկան. Խոսելի։
— pubblica, di partito, prostituée, coquine, f. բոզ. պոռնիկ. Ֆոհար. Ֆանելի։
Donnacina , *sf.* femmelette, f. կին տանդր. Ֆորելեր. - սալսալ Ֆորը։
Donnâjo ,) *sm.* dameret, m. իգասէր. տե-
Donnajólo ,) գեղ. Վերաբեր. Վերնոյ։
Donneare, *vn.* courtiser les dames. քծնել. չասիրել. ընդ սիրեալս. Ներեր Ֆոհար. - սալսալ Վերջ. Ներեր ելնել։

Donneggiare , *vn.* dominer. սիրին լինել. սիրել. իշխել. Հնազ Լինել. Խոնարհել. Հանձնելեր Լինել։

Donnescamente, *av.* en femme. իբրեւ կին. կանացապէս. Ֆորը Կան. Ֆորելեր։

Donnesco, a, *a.* de femme. կանացի. Ֆորելս Հանդես։

Donnetta, *sf.* petite femme, f. 2. coquine, f. կին փոքրիկ. 2. բոզ. Ֆորելեր. 2. Ֆանելի։

Donniciuóla, *sf.* femmelette, f. կին անարգ. Ֆորելեր. - սալսալ Ֆորը։

Donnicina, *sf.* petite femme, f. կին փոքրիկ. Ֆորելեր. Ֆնալսալ Ֆորը։

Dönno, *sm.* maître, seigneur, m. տէր. տալ. Հանձնելեր։
— a, a. gentil, le. ազնուական. ազնիւ. Հանձնելեր։

Dönnola, *sf.* belette, f. արմն. * սիներսարուկ. Կեղեցեալ։

Donnône, *sm.* grosse femme, f. կին մեծ. յասլեամարմ. Ներնոյ. իբր Ֆորը Ֆորը։

Dönno , *sm.* don, présent, m. տարբ. պարգեւ. ընծայ. Նուէր. Ներնոյ. - սալսալ. Ֆնալսալ. Ֆորելեր. Ներնոյ. Ներելեր։
In —, gratis, gratuitement. Ձրի. Հանդիսա. Ֆորը. Ներնոյ Տեղ։

Donora, *sf.* pl. trousseau, m. Ֆոբձանք. Ներելեր։

Donúzzo,) *sm.* petit présent, m. դղրձպարգ-
Donúzzolo ,) գեւ. Ներնոյ Ներնոյ. Ներելեր։

Donzélla, *sf.* jeune fille, pucelle, vierge, f. 2. femme de chambre, f. օրիորդ. մանկամարդ. 2. Նաժիշտ. Ֆըս. Ֆըն. Ֆնալսալ Ներնոյ. Ներնոյ. Ֆորելեր. 2. Հանձնելեր։

Donzellârsi, *vp.* faire l'ainée. կալ գառարկ. պարապորդ. գալ. Ներնոյ Ֆորելեր։

Donzellétta, *sf.* petite fille, f. օրիորդ փոքրիկ. Ֆըսելըս։

Donzéllo, *sm.* damoiseau, m. 2. valet, domestique, m. 3. sergent, m. պատանորդ. պատանի ազնուական. 2. Նաժիշ. պալատնեայ. Ներնոյ. 3. Նուիրակ. - սալսալ. Ներնոյ Ֆորելեր. 2. Նշանաբերեալ. Ֆորը. 3. Ներնոյ. Ֆորը։

Donzellône, *sm.* faînéant, m. դատարկ. Ֆորելեր. Նշանաբերեալ։

Dopo , *prep.* après. յետ. վերջ. գնէտ. Ֆորը։
Il giorno —, le lendemain. յետերորդ. Ներնոյ. Ներնոյ Նշանաբերեալ։
— av. ensuite. յետոյ. ապա. ապա յետոյ. Ֆորը։

Dopochè, *c.* après que, depuis que. յետ. իբրեւ. Ֆորը. (ըստ ապա) Նշան։

Dóppia, *sf.* (moneta d'oro) pistole, f. 2. (la striscia che si pone dappiè alle vesti da donna) bord, falbala, m. դահեկան ոսկի. 2. Ֆոպատեր քղանցից կամարց Ֆորելեր. Ներնոյ. 2. Ներնոյ Ներնոյ Ներնոյ. Ներնոյ։

Doppiamente, *av.* doublement. 2. frauduleusement. կրկին. կրկնակի. 2. Նենգաբերեալ. Ներնոյ. Ներնոյ Ֆորը. 2. Ներնոյ Նշանաբերեալ։

Doppiâre, *va.* doubler. 2. augmenter. կրկնել.

2. բացակայությունից. Իրե ընկեր. 2. ընդհատում. ընդհատում.

Doppiatura, *sf. redoublement*, m. կրկնելու իրե ընկեր.

Doppiere, *sm.* (torcia di cera) *torche*, f.

Doppiero, *sm. chandelier*, m. ջահ. 2. աշտանակ. Իրե մոմեր. ընդունե. 2. լուսնկան.

Doppiezza, *sf. duplicité*, f. կեղծավորություն. ստախոսություն. մեղսակցություն. իրե իրենը. ընդհանրություն. ֆեհոպոլություն.

Doppio, *sm. le double*. 2. *carillon*, m. կըրկնիկ. 2. հնչումն զանգակաց. իրե ընկեր. 2. լսելության ընդունելու.

— de' morti, *glas*, m. զանգակահարությունն ղազանակ ի ժամու մահուան ուրուք. ճան ևերեկեն իրենե ևկեն լուս ուրուրոզը.

— a, *a. double*. կրկին. 2. կրկին. *բացակայություն*. 3. կեղծավոր. կրկնավոր. ընդհանրապես. իրե ընկեր. ընդունելի. ուրիշ. ընդունելի. 3. իրե իրենը. ընդունելի. ընդունելի.

Doppione, *sm. doublon*, m. ոսկի դահեկան ապահովագրոց. ֆռոպոլ. ապրանք ընդհանրելը.

Doramento, *sm. dorure*, f. օծումն ոսկովոսկի. ընդունելություն. ընդունել.

Dorare, *va. dorer*. օծանել ոսկովոսկի կամ այլ ոսկեզոյն ինչ իրաոք. ընդունելություն.

Doratore, *sm. doreur*, m. օծանող ոսկովոսկի ընդունելը.

Doratura, *sf. dorure*, f. օծումն ոսկովոսկի. ոսկի ընդունելություն. ընդունել.

Dore, *a.* (aggiunto di colore) *couleur d'or*. ոսկեզոյն. չառադոյն. ապրանք. ընդհանրապես.

Doreria, *sf. vaisselle d'or*, f. ոսկի սպասք. անօթք ոսկեզոյնք. ապրել ընդհանրություն.

Doricismo, *sm. manière dorique*, f. կարգ դռվօրիկան. ոճրի նկատմամբ.

Dórico, a, *a.* (aggiunto di uno degli ordini d' arch.) *dorique*. դռվօրիկան. ոճրիկ. ոճրի նկատմամբ. իրենե դեմ ընդհանրություն.

Dorizzare, *va. travailler dans le goût dorique*. չորինել դռվօրիկան կարգի ոճրերեն իրենե.

Dormalfuóco, *sm. paresseux*, m. դատարկ. ծույլ. քնասոլ. * մոլորկատու. ընդհանրել. ընդունելություն.

Dormentório, *sm. dortoir*, m. անեծակ ննջելը.

Dormentóro, *sm.* * ննջարան. ընդունելություն. ընդունել. ընդունելություն.

Dormicchiare, *vn. sommeiller, dormir lé-gerement*. ծերացել. * մրափել. ընդունելություն.

Dormigliare, *sm. dormeur*, m. քնեաց. քնեայ. քնասեր. ընդունելություն.

Dormiglióso, a, *a. roupilleur, se*. քնեաց. ընդունելություն.

Dormire, *vn. dormir. 2. s'apaiser*. ննջել. ի քուն լինել. զքնով անկանել. 2. լռել. դադարուլ. զիջանել. ընդունել. Նոր ծլիկ. 2. ևնդել. ուրիշ.

— un sonno, *dormir un bon somme*. ննջել բազում ժամս. ընդունել. լցնել ընդունելը.

— *sm. sommeil*, m. քուն. ննիջ. ընդունել.

Dormitóre, *sm. dormeur*, m. քնեաց. քնասեր. ընդունելություն.

— *a. négligent, e. paresseux, se*. անհոգ. ծույլ. հանգիստ. ընդհանրել.

Dormitório, *sm. dortoir*, m. անեծակ ննջելը. * ննջարան. ընդունել. ընդունել. ընդունել. ընդունել.

Dormitura, *sf. temps de dormir*, m. ժամանակ ննջելոյց. ընդունել. ընդունել.

Dormizione, *sf. le dormir, repos*, m. քունն ննջիլ. ննջելն. հանգիստ. ընդունել. բանալն.

Dorsale, *a. dorsal, e*. ընդհանուր. ամեն. ընդունել. ընդունել.

Dórso, *sm. dos*. ընդհանրը. ամեն. քամակ. ընդունել. ընդունել.

Dósa, *sf. dose*, f. չափ. բաժին. ընդունել. ընդունել.

Dosáre, *va. doser, proportionner la quantité des mets*. կշռել զչափ պիտանութիւն դեղոյ. ընդունելություն. ընդունելը պահելը.

Dóse, *sf. dose*, f. չափ. բաժին. ընդունել. ընդունել.

Dossále, *sm. devant d'autel*, m. յատակ կողմն սեղանոյն. գնդուղ ևնդեր.

Dóssi, *sm. pl.* (pelli della schiena del vaio) *petit-gris, vair*, m. մորթ կամ մաղիկակ ի մորթոյ անասնոյ իրիք հետևոյդ. ամեն նեվ ընդունել ընդունելը.

Dossiéra, *sf.* } *dossier*, m. *2. couverture de*

Dossiére, *sm.* } *lit*, f. սաթասակ ի մահս անկողնոյ. 2. ծածկոյթն անկողնոյ. ներքնեն դուռ ընդունելություն ընդունել. 2. ընդունել ընդունելը.

Dósso, *sm. dos, m.* ընդհանրը. ամեն. քամակ. Նիւս (երիասարդ). ընդունել. ընդունել.

Menar le mani pel — ad uno, *frapper, battre qn. à coups redoublés*. զանազիգ առնել. ընդունելը. ընդունել.

Togliersi da — qualcuno, *se débarrasser de qn.* ազատել. ի ամենէ զանձն. ընդունելություն. ընդունել ընդունել.

Dóta, v. Dote.

Dotáre, *va. doter. 2. douer, orner*. տալ ատիճս. պայծառացնել. 2. զարգարել. շնորհել. պարգևել. շնորհել. ընդունել ընդունել. ընդունել. 2. ընդունել. ընդունելություն. ընդունել.

Dotazióne, *sf. dotation*, f. տալն պայծառացնելոյն. ատիճս. 2. ընդունել. պայծառացնել. ընդունելություն. ընդունել ընդունել. 2. ընդունել.

Dóte, *sf. dot*, f. 2. *talent, don*, m. 3. (dono, o patrimonio, costituito particolarmente per cose pie) *dot*, f. պայծառացնել. ատիճք. զարգանք. կարգք. 2. պարգևավորություն յաղթութեանց պարգևք բնությանն. 3. ինչք. ժամանակավորին կարգելք ի գործս բարեաց. ընդունել. ընդունել. ընդունել. ընդունել. 2. ընդունել. ընդունելը. ընդունել. ընդունել. 3. ընդունել ընդունելը ընդունել.

Dotóne, *sm. grosse dot*, f. ատիճք մեծագին. ընդունել ընդունել.

Dótta, *sfs occasion favorable*, f. գիպող ժամ. ընդունել.

Dottamente, *av. savamment*. իմաստասիրաբար. իմաստասիրապես. ընդունել. իմ ինչ. ընդունել.

Dottare, *vn. craindre, douter, soupçonner*.

երկնչել. խիթաւ. երկմտել. երբեմն. երբեմն. երբեմն։

Dótto, a, *a. docte, savant, e.* գիտուն. Հանճարեղ. խնամուած. գրագէտ. ձեռներէց. ուշիմ. ևնիմաց. վարժուն. ի բրիե։

Dottorále, *a. doctoral, e.* վարդապետի. պատուական վարդապետութեան։

Dottoráre, *va. donner le bonnet de docteur.* վարդապետ կարգել զոր. տալ իշխանութիւն վարդապետութեան. ընծայել զոր վարդապետ. պատուել զոր վարդապետութեամբ։

Dottoráto, *sm. doctorat*, m. վարդապետութիւն. պատիւ վարդապետի. պատուոյ աստիճան վարդապետութեան։

— a, *a. passé docteur.* վարդապետ լեալ. Հանճարեալ զնգ վարդապետ. պատուոյ աստիճանեալ։

Dottoráre, *vp. passer docteur, prendre le bonnet de docteur.* վարդապետ լինել. Հանճարել զնգ վարդապետ. պատուոյ աստիճան ելանել։

Dottoráto, *sm. doctorat*, m. վարդապետութիւն. պատիւ վարդապետի. պատուոյ աստիճան. ընծայ. ձեռնադրութիւն վարդապետութեան։

Dottorélla, *sf. petite docteur*, m. վարդապետ անդրանիկ, զուգակարգ. սրինգեան ներքինեաց. որ չէ սրինգեան պատուոյ։

Dottoréssa, *sf. femme savante*, f. կին խնամուհի, Հանճարեղ. ձեռներէց կին։

Dottorévole, *a. qui est, ou veut paraître savant. ուսուցիչ. որ կամի ուսուցիչ երևիլ. որ զուարճի ի ճեղն ածել. պատուոյ աստիճանի ձեռներեցներ։

Dottrina, *sf. doctrine*, f. վարդապետութիւն. ուսումն. 2. գիտութիւն. խնամութիւն. ի բաղխել. պատուական. պետական. 3. ևլմ. տե։

Dottrinaménto, *sm. instruction*, f. վարդապետութիւն. տե։

Dottrináre, *va. instruire.* վարդապետել. ուսուցանել. կրթել. ևոյրերեցել. ընծայ ի ներքինոյ կրթել։

Dottrinatóre, *sm. précepteur, instituteur*, m. վարդապետ. ուսուցիչ. պատուական. ևօճա։

Dóve, *av. où. 3. si, quand. որ. յորում ժամի. 2. ուր. յո՞ւ. յո՞ր. 3. յորժամ. եթէ. թէ. ներթող ի. ներելի ի. 2. ներելի. ներեսուն. ներեսս. 3. ևոյեր. ներհուն։*

— *c. tandis que, au lieu que. որ. որ զի. ներսի ի. ներսն գտաղ ի։*

— *sm. l'endroit, le lieu, m. տեղի. վայրեր. Հանգիստ։*

Dovechè, *av. en quelque lieu que ce soit. որ եւ. յո եւ իցէ. Հէր ներսի ի. ներսի ի. ներսի ի ոյսրան. ներսի ի։*

— *c. tandis que. 2. quoique. որ. որ զի. 2. ևեչպէս եւ. ներսի ի. ներսի գտաղ ի. 2. ևոյեր. ևոյեր։*

Doventáre, *vn. devenir.* լինել. ոլնել։

Dovére, *va. e n. devoir. պարտել. պարտաւորել լինել. 2. պիտոյ. պէտք. Հարկ. կարելոր լինել. 3. արժան. պատ եւ պատշաճ լինել. վայելել. պատկանել ոլնել. պատճառ ոլնել. 2. ևերել. լռալ. ևեղևել ոլնել. 3. ևուել ոլնել. ևոյելնել. տրևել։*

— *sm. devoir, m. obligation, f. 2. dû, m. պարտք. 2. բաժին. պատճառ. վնճոռոգ. վնճարք. 2. ևոյ. ևեռաք. Հաքէ։*

Doveróso, *a. a. juste, dû, e. արդար. արժանի. Հաքէ. վճիռ. լռչէն. գեռաճոքեք։*

Dovidére, *va. diviser. բաժանել. պեղելել։*

Dovízia, *sf. abondance, richesse*, f. առատութիւն. լիութիւն. ընդարձակութիւն. մեծատեսիլն. պուլատ. ևնիկնի. ևեհնիլեն. ևոյլոյելեն։

A —, *en abondance.* առատութեամբ. առատապէս. պոլ պոլ. ևնիկ ևնիկ։

Doviziosaménte, *av. abondamment.* առատութեամբ. առատապէս. պոլ պոլ. ևնիկ ևնիկ. ևոյեր ևոյեր։

Dovizióso, *a. a. riche.* առատ. լի. 2. բազմաչուք. մեծատեսիլ. պոլ. ևնիկ. 3. ևնիկեն. ևոյելոյ։

Dovúnque, *av. en quelque lieu que ce soit. որ եւ. որ եւ իցէ. ներելի ի. ներսի ի։*

Dovutaménte, *av. dûment. օրինաց պարտի է. ըստ արժանւոյն. ևոյելոյ ևոյերեն. ներելի ևնի։*

Dovúto, *sm. dette*, f. պարտք. պրեք. տեղ։

— *a, dû, e. արժանի. արժան. իրաւացի. պատշաճ. Հաքէ. ևոյելոյ. պատճառական։*

Dozzína, *sf. douzaine*, f. երկոտասան միերկոտասան. ծ երկ ևոյեր. ոլր գոյելեն։

Tenere a —, *tenir en pension.* կերակրել զոր վարձու. իրբառնի տան. ոլլել ըստ պարՀ. ևոյելոյել ներելեն։

Stare a —, *être en pension.* ուսել վարձու ի տան ուրուք. սեպհականի լինել զոր. վարձու. ներսի ի ջոռանէ ևոյելոյ ևոյելեն. ոլլել ըստ պարՀի ևոյելոյ ներելեն։

Dozzinále, *a. commun, e. vulgaire. գեռաչ. լոկ. սնոտի. պոլ. ոլլել. որթ պոլեն։*

Dozzinalménte, *av. communément. սնոտաբար. լոկ. առանց պատճառանոյ. պոլ. ևոյելոյեն։*

Dozzinánte, *sm. pensionnaire*, m. որ ուսել վարձու ի տան ուրուք. ոլլել ըստ ևոյեր։

Draco, *sm. dragon*, m. վիշապ. ևոյեր։

Drága, *sf. drague*, f. քաշ կոր. ևոյել ևոյերեն։

Dragánte, *sm. adragant*, m. գոպի խէժ. ևնիկ։

Dragáre, *va. draguer, curer avec la drague. մաքրել կոր քաշիւ. ևոյել ևոյերեն իւէ ևոյելոյելեն։

Draghinássa, *sf. épée à giboyer*, f. առատեր. ևոյելեն։

Dragománno, *sm. drogman*, m. ևնարգման. ևներգնեան։

Dragoncéllo, *sm. petit dragon*, m. վիշապիկ. ևոյերեն։

Dragóne, *sm. dragon*, m. վիշապ. 2. վիշապ առաքաւոր. 3. զօրական որ հեծեալ եւ ի նմ մարտնչի. ևոյեր. ևոյեր. ևոյեր. ևոյելեն. 2. ևերներ. ևերներելեն. ևոյելեն. 3. ևոյեր ևոյ ոլ ևոյելոյեր ցեղևոյելեն ևոյեր։

— marino, *dragon de mer.* վիշապ ձուկն. ևերներ։

Dragontéa, *sf. serpentine*, f. չատաչարիւն. ևոյեր. ևոյելոյելեն. ևոյեր. ևոյելեն. լոռեն։

Drámma, *sf. drame*, m. 2. *drachme*, f. վիպասան երգ ևոյտերգ. 2. դրամ. ֆոթոխ ևոյոյելոյ. 2. ևոյեր. ևերևոյեր. 3. ոլրոյեն ևոյելոյելեն ոլր ևոյ ևոյելեն։

Drammático, *a, a. dramatique.* վիպասան

Drappaj, *sf.* pointe de lance, f. Տար ծիգակի. Հէլէտ ա-ճա-ռ.

Drappellare, *va.* déployer les drapeaux. դրաշտ արձակէլ. դ-ոյ-ւ-ել ա-լ-ի.

Drappello, *sm.* troupe de soldats sous un même drapeau, f. 2. compagnie, bande, f. 3. drapeau, m. վաշտ. գունդ. 2. *d'enfants*. խումբ. 3. գրաւչ. նշան. 4. կապելու. պեռ-ւ-ի-ո. դ-ոյ-ւ-ելէ. դ-ոյ-ւ-ոյ. 2. Ջի-ո-ի-ո. Գ-ի-է-ո. 3. դ-ոյ-ւ-ո. ա-լ-ի. 4. է-ո-լ-ո. դ-ե-ւ է-ո-լ-ո.

Drapperia, *sf.* soierie, f. 2. draperie, f. կերպասք. 2. պրուկաա գործելոյ գասուիս. 3. *marchand*. է-ո-ո-լ-ո-ր. ա-ի-լ-ե. է-ո-ո-լ կ-ո-ի-ո-ր. 2. լ-ի-ո-ե-լ-ե-ի. 3. լ-ի-ո-լ-ո-ր.

Drappicello, *sm.* étoffe légère de soie, f. կերպաս բարակաման. ի-ն-ի է-ո-ո-լ.

Drappière, *sm. fabricant, marchand de soieries*, m. կերպասագործ. վաճառական կերպասուց. է-ո-ո-լ-ի-ը.

Drappo, *sm.* étoffe de soie, f. 2. habit, vêtement, m. կերպաս մետաքսեայ. 2. պատմուճան. Չանգերի. է-ո-ո-լ. 2. ե-ո-է-ո. լ-է-գ-ո-ւ

— d'oro, *brocart d'or*. ոսկեՀատ գիպակ՝ ոսկեՀամեայ. ծ-գ-ո. Է-է-գ-ո-գ. Է-է-գ-ո-ի-ի-ի-ե.

Driada, *sf.* dryade, f. գրիադք. անուսաայ չաՀագեսք. օրհնելոցաո ասիյն ջան հ-ո-ր-ի-ո-ի պէՀ.

Driêto, *prep.* derrière. յետոյ. Ե-ո-ե-ի-ո-ի.

Dringolâre, *va.* remuer. չարժէլ. յ-ու-պէլ. ո-ու-լ-ո-ի-ե. լ-ու-է-ո-ի-ե.

Drittamênte, *av.* directement. կրնա. ուղղապ. ուղիղ. ի-ո-ո ա-ե-ր-ո-ւ-ի.

Drittézza, *sf.* rectitude, f. ուղղութիւն. ա-ե-ր-ո-ւ-ի-ւ-ի.

Drítto, a, *a.* droit, e. ուղիղ. ուղղապ. ա-ե-ր-ո-ւ.

Drizzâre, *va.* dresser, élever. ուղղել. կանգնել. ա-ե-ր-ո-ւ-ի-ի-ե. պ-է-ի-ե.

Dróga, *sf.* drogue, f. գեղ. Նիւթ գեղոց. խառնի. -ՌՒ-ո-ի-ի-ի. Է-ն-ի. (Է-ա-.) դ-է-ո-ր.

Drogheria, *sf.* droguerie, f. գեղք. Է-ն-ա. դ-է-ո-ր Բ-ո-ե-ր-ե. դ-է-ո-ր-ի-ի.

Droghière,)*sm.* droguiste, vendeur de drogues, m. վաճառական գեղոց, խնդոց. Է-ն-ո-ե-ր. դ-է-ո-ր-ե-ր.

Drogmano, *sm.* drogman, m. Թարգման. Ի-ե-ր-ե-ն-ի.

Dromedário, *sm. dromadaire*, m. ուստիի ուղտ. Է-ի-ն Ո-ի-է-ի-ի.

Drúda, *sf.* maîtresse, f. սիրելի. Ֆ-ի-ի-ո.

Drudería, *sf.* jeux d'amants, m. pl. caresses, f. pl. խաղ սիրելեաց. ջեՀիր. Տ-ի-լ-ի. Ա-է-ո-ա-ի-ի-ի.

Drúdo, *sm.* amant, galant, m. 2. concubinaire, m. սիրոց. ցանկացող. սրտոց. 2. ա-ե-ի-է. Չ-ո-ն-ի-ի. Ա-ի-է. Ֆ-ա-ի-ի. ա-ե-ր-ո-ի-ի-ի. Է-ե-ի-ն-ի. (լ-գ-ո-ա-.) 2. Է-ե-ի-ե-ր. է-ո-ո-ի-ի-ի. — a, *a.* vaillant, *e.* 2. civil, *e.* gentil, *le.* 3. amoureux, se. գ-ր-ա-ր. ջ-ա-ի. 2. ջ-ա-ի-ր ազնուական. ՀարՀալիկ. 3. սրտոց. սիրելի. է-ո-լ-Է-ի-ի-ի. 2. ե-ո-ի-ի. Գ-ո-ր-Է-ի-ի-ի. 3. Ա-լ-է. Ֆ-ա-լ-ո-ի.

Drúido, *sm.* (sacerdote degli antichi Galli) *druide*, m. Երէցիք. քուրմ գաղաասաց. է-ո-ի Գ-ո-ն-ե-ա-ե-ր-ո-ի ա-ե-ր-ո-ի-ի-ի.

Duâle, *a. duel.* երկուորական (Ֆիւ. անուանց). ե-ո-է-ի-ի. Ի-ե-ի-ի-ի.

Dualismo, *sm.* manichéisme, *dualisme*, m. աղանդ մանիքեացւոց. Ֆ-ե-ի-ե-ի-ա-ի-ի-ի.

Dubbiamênte, *av.* douteusement. երկմտաբեմամբ. լ-ո-ա-ի-ե.

Dubbiâre, *vn.* douter. երկմտել. լ-ո-ա-ի-ե Տ-ի-ե-ի.

Dubbietà,) *sf.* incertitude, f. անչափութիւն.

Dubbiézza,) *sm.* երկապահանն վիճել. ե-ո-լ-Է-ի-ի.

Dúbbio, *sm.* incertitude, f. doute, m. 2. soupçon, m. ուրանալ. երկապահանութիւն. երկմտութիւն. 2. կասկած. երկուդ. տարակուսանք. Խէմ. լ-ո-ա-ի-ե. Է-ի-ի-ե. Ա-ո-ո-ո. լ-է-է-. ր-է-գ. Է-ր-Է-ո-գ. 2. ե-ջ-է-ո-ո. Ֆ-ո-ի-ո. Ֆ-ա-ի-ի-ի-ի-ի-ո. Ֆ-ե

Ducatóne, *sm. ducaton*, m. դահեկանդ֊ին, արծաթի֊ պէս կո֊չո֊ղ ոսկի֊ ։

Dúce, *sm. officier, général*, m. *2. conducteur, guide*, m. զօրագլուխ֊ զօրապետ֊ ։ *2.* առաջնորդ֊ ։ *2.* ընկերավար֊ ։

Ducéa, *sf. duché*, m. պատիւ֊ ազատ֊ական֊ զօրագլուխ֊ ։

Dúcere, *va. conduire.* առնել֊ ներքին֊ ։

Duchéssa, *sf. duchesse*, f. *2. guide*, m. *conductrice*, f. կին ազատ֊ կին ազատ֊ական֊ ։ *2.* առաջնորդ֊ զօրագլուխ֊ կնկ֊ ։ *2.* ընկերավար֊ ։

Duchessína, *sf. petite duchesse*, f. զօրապետ ազատ֊ կին֊ ։

Duchíno, *sm. petit duc*, m. զօրագլուխ֊ ազատ֊ օգլու֊ ։

Dúe, *num. deux. երկու֊.* իր֊ ա֊ն֊ ։ — volte, *deux fois.* երկիցս֊ ։ *A — a —, deux à deux.* երկու֊ երկու֊ ։ ** երկերկու֊ ։* իրեարս իրեարս ։

Stare infra —, *être en balance, être incertain.* վերկուս միտս կացուլ ։ ի վարանի կալ ։ վարանել ։ իրեարս֊ ներս֊ ։ իրեարս֊ ներս֊ պէս֊ ։

Duecénto, *num. deux cents.* երկերիւր֊ ։ իր֊ ։

Duellare, *va. se battre en duel.* միայն ընդ միայն կռուիլ ։ մենամարտի զօրել ։ մենամարտել ։ իրեր պէս֊ պէս֊ ։ ընդ ոք ընդ ոք֊ ։

Duellatóre, *sm. duelliste*, m. մենամարտիկ ։

Duellista, *sm.* մենակռիւ֊ ընդ ոք ընդ ոք֊ ։

Duéllo, *sm. duel*, m. մենամարտ կռիւ֊ ։ իրեր պէս֊ պէս֊ ։ ընդ֊ ։ ընդ֊ ։ ընդ

né, e. 6. orgueilleux, se. խոս. կարծ. ապառաժ (վէմ). 2. անապրդի. չմոբ-ծուն. խոտ. 3. դժնդակ. դառն. չտեսա-ժական. 4. վէմ. ցասկոտ. 5. յամառ. 6. ժեռանման. ամրապատանդ. ծեռ. ոբբեն. ծա-ռը. ոսկին. պերճ. ոտգ. տզրտ. 2. խոտա-ոբբեն. պաշտ. պերճասիրտ. պերճամիտ. 3. նո-խազ. ոբբեն. ժեռանման. 4. ընդհոգ. 5. ինոսնց. 6. ցասկոտ. ցասկալ. (ջուռալ.) պոռ-ոբպոնդիր.

Stare alla dura, *être ferme, obstiné.* Համառանուն կալ. պնդել. յամառել. ծուլի գործած. ինաց ընել.

— *sm. ce qui est dur.* խոտ ծեր. խոտոբ-ծունն. ծեռ. ոբբեն պեր ընչ. ոսկին.

Tener —, *tenir bon.* պնդադիմս ընդդէմ կալ. ծի ծառնը ծտնուց.

Durótto, a, *a. assez dur, e. կարծրագոյն. խոտագոյն. ծեռագին. ոբբեռնի.*

Duttile, *a. malléable, ductile.* կոնելի. ընոյնե-լենելը. ընոյնելի. ընոյնեի պայնաբար.

Duttilità, *sf. ductilité,* f. կոնելին լինելի. ըն-ոյնելի պայնաին. ընոյնոբեր.

Dútto, *sm. canal,* m. խողովակ. խուղ. պծրա-

Duttóre, *sm. guide,* m. առաջնորդ. գործ-ղողոյ.

Duumvirato, *sm. duumvirat,* m. երկուց ա-բանց իշխանութիւն. իսի պէտ հի-պատ-ոմին.

Duumviri, *sm. pl.* (nome di alcuni magistrati nella repubblica romana) *duumvirs,* m. pl. երկու պրբ. երկու իշխանբ. իսի հի-պատ-ոմի -ոսկոյ պէտկէբ. պատ-պբրան.

E.

E, *sf.* quinta lettera dell'alfabeto, e la seconda delle vocali.

— *c.* (innanzi ad una vocale Ed) *et. ե. 2. եւ... եւ. եթէ... եթէ. էջ. --- է-2. էհ?... էհ?*

E', *pr. m.* (coll' apostrofo, invece d' Egli) *il, ils.* Նա. Նորա. ց. ծնոյր.

Ebanista, *sm. ébéniste,* m. Ջարտարապետ էբենեայ. պատնէզեա—.

Ebano, *sm. ébénier,* m. էբենոս. պատնէ-պատնէզ պատ-.

Legno d'—, *ébène,* f. *bois de l'ébénier,* m. Ղեղիկ փայտ. էբենոս. պատնէզ. պատ-Նաոս. --ա՜.

Ebbrezza,) *sf. ivresse,* f. *enivrement,* m.

Ebbriachézza,)*2. ivrognerie,* f. *appétence de boire.* 2. գինեվարութիւն. արբշռութիւն. ոբբեռնութ. ծնոին. պէտ-պէտ. 2. ոբբեռնութ.

Ebbriaco, a, *a. ivre, soûl, e. 2. ivrogne, esse.* արբեալ. գինեզին. գինեզող. 2. արբ-չող. գինեմոլ. արբեցող. ոբբեռօ. ծնոին. ոբբեզին. ոբբ-. 2. ոբբոյ.

Ebbrietà, *sf. ivresse,* f. *appétence de boire.* ոբբ-ծուշնութ.

Ebbrióso, a, *a. enivré, e. ivre.* արբեալ. իշ պէշ. ոբբեօ.

Ebdomadário, *sm. semainier,* m. շաբաթա-ւոր. * շաբաթական. ծուշ ոնեզին. --ոսկին իշ-պէպնեին ոնեզին նեռ պէշ. ոբբեշ.

— a, *a. hebdomadaire.* եւեռնեռոդի. ծուշ-ծուշէն. ծեր ոնեզին ոշտ.

Ebere, *vn. s'affaiblir.* ոնպոտնալ. պնչեշնենել.

Ebete, *a. faible.* 2. *hébété, e.* պնպ. 2. թնա-ձրամիտ. ապուշ. ղնեն. 2. գոշ-ի ծ-ծ-ոշ. ոսկոյ.

Ebollimento, *sm.*)*ébullition, fermentation,* f.

Ebollizione, *sf.* Ֆեռալ. խմորելը. գոշնոն-պնչեռնելը.

Ebollire, *vn. bouillir, fermenter.* եռալ. խմորել. գոշնոնալ.

Ebráico, a, *a. hébraïque.* էբրայական. Հրեա-կան. էպրոնի.

Ebraismo, *sm. hébraïsme,* m. Հրեաութիւն. ասանձինն բարք էբրայեցոց բարբառն. էոնիչնի էպրոնի.

Ebraizzante, *sm. hébraïsant,* m. Հմուտ էբրայեցոց բարբառոյն. ընոնի էպրոնիչ ընոնոյ.

Ebraizzare, *vn. suivre la loi des Hébreux.* պահել զօրէնս Հրեից. գնալ ըստ սովորու-թեան Հրեից. էնեհոնութբ ոնիշ, ոսկ-խոսք ոսյոնի.

Ebréo, *sm. Hébreux,* m. Հրեայ. էբրայեցի. էնեհոնի. Հնեհոնոյ. էպրոնի.

— a, *a. hébraïque.* Հրեական. էպրոնի.

Ebriáco, a, *a. ivre.* արբեալ. գինեզին. իշ պէշ. ոբբեօ.

Ebrietà, *sf. ivresse,* f. արբեցութիւն. ոբբ-ծուշնութ.

Ebrifestóso,)a, *a. réjoui par le vin.* արբ-

Ebrigiojóso,)ծուշ. գինեպուշ. գուարճա-գեալ ի գինոյ. ոնչնի. ծոբբբ ոնչնի.

E'bure, *sm. ivoire,* m. փղոսկր. ժանիք փղոց. ոնչնի. ծոպնոնչ. ֆիլ. --ա՜.

Eburneo,)a, *a. d'ivoire.* փղոսկրեայ. ֆիլ ոնչ-

Eburno,)ընիսեան.

Ecatómbe,)*sf.* (sacrifizio di cento buoi) *hécatombe,*)*catombe,* f. զոհ Հարիւր գուա-բանաց. ինաչ ոնչ էոնբոնիչ.

Eccedénte, *a. excessif, ve.* անչափ. ոսբա-պանման. անապանման. առաւել. ասելի. էոնոնեն պնոնբ. ինչբոյ. ոբբնեն. ոբբնեի ոբբ.

Eccedentemente, *av. excessivement.* առանց չափոյ. ասելագոյնս. յոսնանապոյնս. գոչնեն-ընչ. էջբոյն.

Eccedénza, *sf. excès,* m. առաւելութիւն. անչափութիւն. յոսնանութիւն. էջբոյն. ինե-ցնոյ. ոբոնբոչնչնեն.

Eccédere, *vn. surpasser. 2. excéder.* անցա-նել. գանցանել. գլել. 2. անցանել զսո չափ. ելանել բառ... ինչբե. ոչոչ. 2. ինե-ցնոյ. էջբե. էնոնեն ինչբե.

Eccellénte, *a. excellent, e.* ագնի. ագնուա-գոյն. ագնական. գնաբեր. առաւել. Հոյա-կապ. ոչ. ինչնոյ. էոնոնեն. ոբբոնեի. գոչ-պ-ինչն. պ-ոնեպնիչ. պ-ոնեպ. գոնեի. ինե-ոբբեն.

Eccellentemente, *av. excellemment.* ագնաա-գոյն գոյութեամբ. ագնագոյն. ոչ. ինչնոյ ի-ոբբ ինչ.

Eccellénza,)*sf. excellence,* f. առաւելու-

Eccellénzia,)*sf.* (titolo) *excellence,* f. ագնութ-թիւն. կատարումն. 2. առագութիւն. էոնո-ինչնոյ-ոբ. ֆ-ոչնչնեի. ինոնչնոյ-ոչ. ոնեպնիչ-ոչ. 2. ֆնեոոչնչնեի. ոբեծնոյ-ոչ. ոբեծնոյ-ինչբ.

Eccellere, *vn.* *exceller.* առաւելութ. անցնել. գանցանել. գերէ. վերսին. ազբառնի. ընտիր. գոյն ունել. ընթացս ընծ. գոհանալ ի վերին ունել.

Eccelsamente, *av.* *noblement, souverainement.* փառաւորութեամբ · բարձրագոյն պատուոյ. ընդհ իւր. ըստ վեհական ունի.

Eccelsitudine, *sf.* *altesse, hautesse,* f. բարձրութիւն. մեծութիւն · ան վեհերին. բնիմ. վեհերութիւն.

Eccelso, a, *a.* *haut, élevé, e.* 2. *magnifique, sublime.* բարձր · 2· անձնական · երեւելի. մեծ · փառաւոր · հռչակաւոր · ինուհի. 2· — ի գործս ի գործս · ոճի · վեհերի. ընտիր.

Eccentricità, *sf.* *excentricité.* վեհերի պատուոյ կենդրոնին · պատակերութիւն. խոյերութիւն · ընդհ.

Eccentrico, a, *a.* *excentrique.* պատուոյ կենդրոնի · պատակերոյ. (տայերին) գործ · տոհմիկին · գործերութիւն · ընդհ. խորհուրդ · ընդհ.

Eccessivamente, *av.* *excessivement.* անչափ · առանց չափոյ. կարի չափ · հանդերձ ընդհանրութիւն ունի. երբեմն · օրհնութ. ընծայութիւն · ընդհ ցե.

Eccessivo, a, *a.* *excessif, ve.* անչափ · առաջադիմ. բազում · կարի · օրհնութ. ընծայութիւն · ընդհ. ոճ ցե. երբեմն · գործ · ընծայութիւն · ընդհ. հանդերձ · ընդհ.

Eccesso, *sm.* *excellence, grandeur,* f. 2. *excès,* m. 3. *excédent,* m. 4. *exagération, amplification,* f. 5. *crime énorme,* m. առաւելութիւն. մեծութիւն. 2· անչափութիւն. առաւելութիւն. յանձնառութիւն. 3· առաւելութիւն բանից · առաւարութիւն · յանձնառութիւն. 5· յաջող · ապր. վնաս · ընդհանրութ · ընդհանրութիւն. 2· օրհնութեամբ · ընծայութիւն · երբեմն. ընդհանուր · ընդհ. գործերին. 3· ընդհանրութ · ընդհ. 4· առաւելութիւն · ընդհ. ընդհանրութ · ընդհ. 5· գործ · ընդհ. գործ · ընդհ. ընդհ.

All' —, *à l'excès.* անչափ · առանց չափոյ. երբեմն ունի. երբեմն · ընծայութիւն.

Dare in eccessi, *dire, faire des extravagances.* խօսել, գործել անձնական, անհիմն. գործ · օրհնութ. ապերբ · ընծայութիւն · ընդհ. ընդհ.

Eccettare, *va.* *excepter.* ի բաց առնել · հանել · ի բացառել · չհամարել · ընդհանրութ · ընդհ. ընդհ.

Eccetto, *prep.* *excepté, hormis.* բաց ի · · · բացի միայն · բայց · ընդհ · հարաւ ·

Eccettochè, *c.* *hormis, à la reserve que.* միայն թէ. բաց յայսմանէ · ընդհ · ընդհանրապես ·

Eccettuare, *va.* *excepter.* ի բաց առնել · հանել · ընդհանրութ · ներել · ընդհ · ընդհանրութ · ընդհ · ընդհ ընդհ ·

Eccettuato, a, *a.* *excepté, e.* առնուլ ի բաց · գանանալ · չհամարելով · ընդհանրութ · ընդհանրութ · օրհնութ ·

Eccettuazione, *sf.* *exception, limitation,* f. ի բաց առնուած · հանելի · ի բացառութիւն · ընդհանրութ · ընդհ · ընդհանրութ · ընդհ · ընդհ ·

Senza —, *sans réserve.* ոչ ի բաց բացառելով. առ հասարակ · համօրէն · ընդհանրապէս · ընդհանրութ · հին դէր ևս տեսանք ընդհանրութ ·

Eccezione, *sf.* *exception, limitation,* f. 2. (t. di giur) *restriction, ou prescription, raison qu'allegue un défenseur pour sa décharge,* f. ի բաց առնուած հանելի. 2· պատճառ · յանապատութիւն · ընդհանրութ · ընդհ · ընդհանրութ · ընդհանրութ · 2· ընդհ · ընդհանրութ. Opporre eccezioni, *opposer des exceptions, des fins de non recevoir.* պատճառս յառաջ բերել · ընդդէմ կալ · ի բաց առնուլ · բառնալ · ի բաց ընդհ ·

Echeggiare, *vn.* *retentir, résonner, faire écho.* հնչել · կրկնակ բարբառով ընդդէմ հնչել · յանձն բնական հնչել արձագանգ · ընդհ · ընդհանրութ · ընդհ · ընդհ ընդհ ·

Ecchiesastico, *sm.* *ecclésiastique.* եկեղեցական · ընդհ · ընդհանրութ · ընդհ ընդհ ·

Eccidio, *sm.* *ruine,* f. 2. *massacre,* m. կորստութիւն · 2· կոտորած · ընդհանրութ · ընդհ · ընդհանրութ · ընդհ · ընդհանրութ ·

Eccitamento, *sm.* *excitation,* f. գրգռութիւն. յորդորութիւն · ընդհանրութ · ընդհանրութ · ընդհ ընդհ ·

Eccitare, *va.* *exciter.* գրգռել · գրգել · յորդորել · յօժարեցուցանել · 2· յարուցանել · յուզել · պատճառ լինել · ընդհանրութ · ընդհ · ընդհանրութ · ընդհանրութ · ընդհանրութ · ընդհ վերս · ընդհանրութ · 2· ընդհ օրհնութ · ընդհանրութ ·

Eccitativo, a, *a.* *excitatif, ve.* գրգռիչ · յորդորիչ · ընդհանրութ · ընդհանրութ ընդհ ·

Eccitatore, trice, *s.* *qui excite.* գրգռիչ · յորդորիչ · 2· յուզիչ · ընդհանրութ · ընդհանրութ ընդհ · 2· ընդհանրութ · ընդհ ընդհ ·

Eccitazione, *sf.* *excitation,* f. գրգռութիւն. յորդորութիւն · յորդորութիւն · ընդհանրութ · ընդհանրութ ·

Ecclesia, *sf.* *église,* f. եկեղեցի · ընդհ · ընդհ ·

Ecclesiaste,)*sm.* *l'ecclésiaste,* m. Եկղ · Ecclesiastes,)*sm.* ընդհանուր · ժողովող · գիրք ժողովողի · ընդհ · ընդհ ·

Ecclesiasticamente, *av.* *ecclésiastiquement.* իբրեւ եկեղեցական · ըստ եկեղեցւոյ · ընդհ ընդհ ·

Ecclesiastico, *sm.* *ecclesiastique,* m. եկեղեցական ար · ընդհանուր · կրօնական · 2· ամենաքահանայական · ամենաքահանայական · քահանայութիւն · քահանայութիւն, գիրք Հիսուսի Սիրախոյ · ընդհ · ընդհանրութ · ընդհ · ընդհ · ընդհ

կրկնակ բարձակով ընդդեմ հետևել. յանձնել բնկանել. հայհոյ արձականգաց. * խօսել. գոլ ուշի. երթևեռ. խոտո, տեսա վերջոյ։

E'chino, *sm.* hérisson de mer, m. կբինաձի ծովու. ծովնկ տեղեկ։

Eclissamento, Eclisse, Eclissi, *sm. éclipse,* f. նուազութիւն լուսատուին (լուսաբերացն) ։ (ա, կամ) խաւարումն ։ խաւարել. տեսանել. տեսանելի լինի կրկնակի հակ ի ցերեկ։

Eclissare, va. *éclipser.* նուազցնացնել. խաւարցնացնել. մի՛ացուցանել. ծածկել. գոլորշիք. երկրիս. դէնչնէնի ինչ. տեսանելի ինչ։

— *vn. s'éclipser.* նուազել. խաւարել. ծածկել. յայտց. գոլորշիք. (ա. կամ) խաւարումն ։ երկրիս ինչ. լնի խոնաց վ ինչ գոլոր ինչ ։ ծածկուին. գոլորշիք ինչ։

Eclittica, *sf.* (linea nel mezzo del zodiaco) *écliptique,* m. ծիր նուազութեան. ծիր խաւարման. խաւրեցնելոյ. գոլորշ. լնի. ըստ ցերեկութեան։

E'co, *sm.* écho, m. արձագանգ. կրկնակ բարձակ. բարձին. հետևի. խոնջ. տեսա. ասելոյ. ձայն տեսնելոյ. գոլորշ. լնի ինչ։

Economato, *sm. économat,* m. անանուանութիւն. հազարապետութիւն. պատուի պահանեսի. վերակարգելի ։ վերակարգ հանդերձ։

Economia,) *sf. économie,* f. անանուանութիւն։
Economica,) *մանանաթութիւն.* հոգաբարձութիւն. 2. ճշդութիւն. դիզանելիութիւն. 3. բազաքային կարգ. տնտեսելի. կարգաւորութիւն. օրինաւորութիւն. 4. կարգ (չափից) ։ յարմարութիւն (մասանց). օրինաւոր. կազմելի. հանդերձելի ։ խոնարհելի. հանդարտ ։ խոնջ. ինքնին. ինչ ։ ինչ ։ ինչ ։

Ρեκτηλιε ἐλε Ρεκτηλτη οῦμ ἐτζῆ ἀαδαπτζτωω ααπῆτ οῦαῆ ἔτζε.

Educare, va. *elever, instruire.* ʎρῆδέɩ. ναρ-ʤέτζε. Ϛρωϛαπʤέɩ. Ρ'έɩεδέɩ. ααααπʤέɩ. Ρεκτηλτη. Ρεκτηλτη ῆῆῆδε. Ρεζῆεδῆδε. Ρεζῆεδῆδε. Ρεζῆ-ἐζεττωδ ῆῆῆδε.

Educatore, *sm. gouverneur, instituteur*, m. ϛαααπῆαπαῆ. ʍαραῆζε. Ρεκτηλτη. Ρεκτηλτη ῆαῆδε. ζωζε. ϟδεκτηλτη. Ρεζεζτηῆῆδε.

Educazione, *sf. education*, f. ʎρῆδααῆδε ῆῆῆδε. Ϛρωϛαπʤε. Ρεκτηλτη. Ρεκτηλτη. ϟδεκτηλτη. Ρεζ-ἐζεττωδ.

Effabile, *a. exprimable.* ααλεῆε. Ϟαααλεῆε. ααααπαῆε. ϟδεκτηλτη. Ρααααῆε ϟδεκτηλτη. ʋδε ϟδεκτηλτη. Ρεζῆεδῆδε.

Effemeride, *sf. éphémérides*, f. pl. αεεῤῤωωω-ααῆε. ααδεααῆε. ααααπαῆε. ϟδεκτηλτη. ϟδεκτηλτη. ϟδεκτηλτη

giorno) *éphémère.* մյուրեայ (ծաղիկ, անասնի)· *adj.* կարճակեաց· բառնալեաց· ներգոյեալ։

Efflorescènza, *sf. efflorescence,* f. *épanouissement* ծաղիկ յծիւնա քրքնական ներգործ. *sf.* 2. *floraison* խառնաւորիք· Ծառնալեալին ժամանակ, ժամանակաւորիք· Ծառնալեալին ժամանակ· ծաղկեալ եղեալ։

Efflorire, *va. épanouir* ծաղկեցուցանել· ծաղկեցնել։

Efluènza, *sf.* (t. di fis.) *effluence,* f. արտաքս ծաւալեալ· ծաւալեալ· ներգոյեալ։

Efflusso, *sm. écoulement,* m. *effusion,* f. հեղուածք· ծաւալեալ· ներգոյեալ։

Effluvio, *sm. évaporation,* f. *gaz,* m. *effluve,* m. ի վեր գոլորշիք գոլորշեալ· գազանման հոտաւոյ գազանք· գազանման։

Effondere, *va. épancher.* ծաղել· հեղուլ· ներգոյեալ։

Effondimento, *sm. effusion,* f. հեղուածք· ներգոյեալ։

Effori, *sm. pl. éphores,* m. pl. պարեկք· անուանք ի պահպանութեան պետութեան· Պետութեան հետեւորք։

Effrenatamènte, *av. avec excès, d'une manière déréglée* անկանոն անկարի· անկանոնապէս· անկարի· գազանաբար։

Effrenato, a, *a. effrené, e.* արձակեալ անկանոն· անկարգապահ· անկարգապահ· անկարգ· գազանաբար· ներգոյեալ։

Effumazione, *sf. exhalaison,* f. *fumerolle,* f. ծուխ· գոլորշի· ներգոյեալ· ծխանի· գազանաբար։

Effusioncella, *sf. petite effusion,* f. *ruisseau* հեղուածք· ծաւալեալ· ներգոյեալ։

Effusione, *sf. effusion,* f. հեղուածք· ծաւալեալ· ներգոյեալ· ներգոյեալ· ներգոյեալ։

Effàlte, *sf. cauchemar,* m. ծանր· ոգի· ներգոյեալ։

Efod, *sm. éphod,* m. եփուդ· վահան· վերակալ։

Egènte, *a. nécessiteux, se.* կարօտ· չքաւոր· ներգոյեալ։

Egestione, *sf. évacuation, déjection,* f. յանձնեն արտաքին· կղզիացեալ· ներգոյեալ· ներգոյեալ· ներգոյեալ։

Egide, *sf. égide,* f. եգիս· վահան կամ զրահ պաղպաղակ պատեալ մարմնով Աստուածոյ այծի· հետևեցին Լիբիոյ· Լիբիոյ· հետևեցին։

Egira, *sf.* (epoca da cui i Maomettani cominciano a contare i loro anni; il primo anno dell' egira corrisponde all' anno 622 dell' era cristiana) *hégire,* f. զարթնեցին Քրիստոսի· հետևեցին։

Egli, *pr. m. lui,* il. ինք· այն· ե· ու,

— è vero, *il est vrai.* ճշմարիտ է· ներգոյեալ։

— non sono ancora molti anni, *il y a peu d'années.* չեն իրք բազում ամք· սակաւ ամք են· չէ իրք ներգոյեալ։

E glino, egli, *pl. ils.* նորա· նոքին· ծուրք։

Eglistesso, *pr. m. lui-même.* նա իսկ· ինքն իսկ· ինքն· ե ինքնի· ինքնին։

E gloga, *sf.* (sorta di poesia pastorale) *églogue,* f. երգ առաքեալների· * հովիւական։

Egoismo, *sm. égoïsme,* m. անձնասիրութիւն· ինքնասիրութիւն· անձնասիրութիւն· անձնասիրութիւն· ներգոյեալ։

Egoista, *sm. égoïste,* m. անձնասէր· ինքնասէր· անձնասիրական· անձնասիրական· ներգոյեալ։

Egregiamènte, *av. parfaitement.* կատարեալ· ներգոյեալ։

Egregio, a, *a. excellent, e.* գերազանց· գերազանց· ներգոյեալ։

Egritùdine, *sf. infirmité,* f. հիւանդութիւն· ներգոյեալ։

Egro, a, *a. malade.* հիւանդ· ներգոյեալ։

Egròto, }

Eguaglianza, *sf. égalité ;* f. հաւասարութիւն· ներգոյեալ· ներգոյեալ։

Eguale, *a. égal, e. pareil, le.* 2. *juste.* հաւասար· հաւասարի· նմանի· 2. արդար· ներգոյեալ· ներգոյեալ· ներգոյեալ։

Egualità, *sf. égalité,* f. հաւասարութիւն· ներգոյեալ· ներգոյեալ։

Egualmènte, *av. également.* հաւասար· նմանապէս· ներգոյեալ։

Eh, *int. hé!* 2. *hélas!* ով· ա՛յ զու· ապէ՛ 2. բարի· ա՛յ· ներգոյեալ։

— (pronunziato lungo come due, *ee.*) *tè, tè, médiocrement.* չա՛ք իրք· ներգոյեալ։

E'hi, *int. hé!* ով· ա՛յ· ներգոյեալ։

Ehimè, *int. hélas!* ներգոյեալ։

Ei, *pr. m.* (egli) *lui, il.* նա· այն· ե· ու,

Eja, *int. çà donc! courage!* ա՛յ· ներգոյեալ։

Ejaculazione, *sf. ejaculation,* f. ցայտուածք· ներգոյեալ։

Ejulazione, *sf. lamentation,* f. ողբ· ներգոյեալ։

Elaborare, *va. travailler avec soin.* ներգոյեալ· ներգոյեալ· ներգոյեալ։

Elaboratezza, *sf. exactitude,* f. *soin,* m.

ինամի· գթասիրություն· ողորմություն· առաքինություն·

Elargire, *va.* donner, prodiguer. *տալ· առատացնել, գթասիրաբար առատանալ· վերածել· ցնծագործության եւ վերածել·*

Elasticità, *sf.* élasticité, f. ressort, m. *ձգականություն· * առաձգականություն· գնդաձգականություն· գնդաձգին ոյժ· վերադարձ վերածելի· ոյժ խոժոռ գնդաձգին·*

Elástico, a, a. élastique. *ձգական· կորացական· * առաձգական· ոյնգնդաձգական· առաձգական·*

Elâta, *sf.* écorce du palmier, f. *կեզևի արմատներոյ· խոշոր ոյնոճ գնդաձգական·*

Elâto, a, a. élevé, e. 2. hautain, e. *Հպարտ· Հեզ· բարձր· 2· անվրդովական· գնդաձգական· բարձրանալ· նիշոտեն· նիշոտեն· 2· հպարտ· գնդաձգական·*

Elazione, *sf.* orgueil, m. *անվրդովականություն· անհամեստություն· հպարտացած· ինքնագոհություն·*

E'lce, *sf.* yeuse, f. *ողոր· կեչուկ· կեչ·*

E'lcina, *f.* *ոյնոճ ոյնոճ·*

Elefánte, *sm.* éléphant, m. *փիղ· ֆիլ· փղոսկր· ֆիլ·*

Elefantéssa, *sf.* la femelle de l'éléphant, f. *մատակ փիղ· սէթի ֆիլ· ֆիլերու·*

Elefanzia, *sf.* éléphantiasis, f. *հիվանդություն· փղոսկրացում· ֆիլացում·*

Elefanziási, *sm.* éléphantiasis, f. *հիվանդություն· փղոսկրացում· ֆիլացում·*

Elegánte, a. élegant, e. *վայելուչ· շքեղ· պերճ· պատշաճավոր· գեղեցիկ· ընտիր· գեղեցկատիր (բարեկրթության)· կանոնավոր· կոկիկ· կոկիկություն· կանոնավորություն· կոկիկ·*

Elegantemente, *av.* élégamment. *գեղեցիկ· պատշաճապես· վայելուչ·ս· կանոնավորապես· կոկիկ·*

Eleganza, *sf.* élégance, propreté, f. *վայելչություն· գեղեցկություն· պատշաճություն· ընտրություն· շքեղություն· կանոնավորություն· կոկիկություն· կոկիկ·*

Eléggere, *va.* élire. *ընտրել· որոշել· պատճառել· քաղել· կոչնչոխել· ոնտրել· ընտրելով կերթել·*

Eleggibile, a. éligible. *ընտիր· ընտրելի· ոնտրելիք· ընտրելով ոյնոճ·*

Eleggibilità, *sf.* éligibilité, f. *արժանավորություն· ընտրելիություն· ընտրելիք·*

Eleggimento, *sm.* élection, f. *ընտրություն· ոնտրել· ընտրելով·*

Elégia, *sf.* (sorta di poesia) élégie, f. *ողբերգություն· երգ խաղացապատմություն· * եղերերգություն· գնդաձգական գնդաձգին· ոնտրելի· գնդաձգական· գնդաձգին· գնդաձգական· գնդաձգին·*

Elegiáco, sm. poète élégiaque, m. *հայնարկու· երգող խաղացապատմության յարգարիչ· գնդաձգական գնդաձգին· գնդաձգական· գնդաձգին·*

— a, a. élégiaque. *երգող խաղացապատմության· հայնարկացող· ողբավեր· գնդաձգին·*

Elementále, *a.* élémentaire. *տարրական· * գնդաձգ· գնդաձգ· ընտրելի· * գնդաձգ· գնդաձգ·*

Elementáre, *a.* élémentaire. *տարերական· * գնդաձգական· գնդաձգ· ընտրելի· * գնդաձգ· գնդաձգ·*

— *va.* former avec les éléments. *յօրինել· կազմել· յօրինել ի տարերաց· գնդաձգական ընտրելով·*

Elemento, *sm.* élément, m. *տարր· ընտրելիք· գնդաձգ· ընտրելիք· գնդաձգին·*

Esser un' —, il quinto —, *être très-important, e. կարեւոր պէսք լինել· կարի պիտոյ լինել· շատ կարեւոր ոյնոճ· գնդաձգին ոյնոճ·*

La caccia è il suo —, *la chasse est son élément. կարի պարծելի է նմա որսորդությունն· գնդաձգ գնդաձգ գնդաձգ·*

Elementi, *pl.* éléments d'un art, d'une science, etc. *առաջմունքներ· առաջին, գրեթեայս նիւթեր· սկզբունք, հիմունք, գրութեան սկզբունքեան· գնդաձգ· գնդաձգ գնդաձգ·*

Elemósina, *sf.* aumône, f. *ողորմություն· ողորմածություն· տուրք· մուրհակ·*

Domandar l' —, *demander L'aumône. մուրալով· գնդաձգին·*

Elemosinário, *sm.* aumônier, m. *ողորմածություն·*

Elemosiniére, *sm.* aumônier. 2. *վերաբերություն· բաշխիչ ողորմածեանց· (պատուանդանչ կին· գեղարվեստ եւ իրական եւ· մի գնդաձգական) գնդաձգական· գնդաձգական· գնդաձգական· գնդաձգական· գնդաձգական· գնդաձգական·*

Elénco, *sm.* catalogue, m. table d'un livre. *յանդիմանություն· երկրորդական· * գնդաձգական· գնդաձգական· գնդաձգին·*

Elénio, *sm.* année, f. *կրտսեր· գնդաձգ· գնդաձգ· գնդաձգ·*

Elétta, *sf.* choix, m. *ընտրություն· գնդաձգ· գնդաձգ·*

Elettivamente, *av.* par voie d'élection. *ընտրությամբ· գնդաձգական գնդաձգ·*

Elettivo, a, a. électif, ve. *ընտրական· ընտրելի· ընտրելիության· գնդաձգական գնդաձգ·*

Elétto, a, a. choisi, elu, e. *ընտրված· 2· ընտրական· յատկացյալն աստվածնայ· հրապրեալ· 3· ազատ· ընտիր· գնդաձգ· գնդաձգ· գնդաձգ· գնդաձգ· գնդաձգ· գնդաձգ· գնդաձգ· գնդաձգ·*

Elettorále, a. électoral, e. *(տեղի) որոց գնդաձգ ընտրողին· ընտրողի· ընտրողաց· գնդաձգ գնդաձգ·*

Principe —, *prince électoral, m. անդրանիկ որդի ընտրողի տերութ· գնդաձգական· գնդաձգ գնդաձգ·*

Elettoráto, *sm.* électorat, m. *պատիւ· իշխանություն ընտրողաց (դիպաւոր)· գնդաձգ գնդաձգ·*

Elettóre, trice, s. électeur, trice. *ընտրող· ընտրիչ· ընտրող· 2· ընտրող· պիտ իշխանություն եւ ընտրելոյ դիպաւոր· * գնդաձգ· գնդաձգ· գնդաձգ· գնդաձգ· գնդաձգ· գնդաձգ·*

Elettricaménte, *av. d'une manière électrique.* Էլեկտրական զօրութեամբ. ԷլԷ-ետ-ին-ա-կան-ապէս.

Elettricismo, *sm.*) *électricité*, f. Էլեկտրականութիւն.

Elettricità, *sf.* Կոչ զօրութիւն. Էլեկտրականական ԹԷսի. Էլ-ետ-ին-ա-կան-ութիւն. Էլ-ետ-ին-ա-կան-ութեան Էլեկտրութեան. Էլեկտրականութեան. Էլեկտրական Նշանակութիւն.

Elettrico, a, *a. électrique.* Էլեկտրական. Էլ-ետ-ին-ա-կան. Էլեկտրական.

Elettrizzáre, *va. électriser.* Էլեկտրականական ԹԷսի կամ զօրութեան. ԷլԷ-ետ-ին-ա-կան-ացնել. Էլեկտրականութեան Էլեկտրական Էլեկտրական Էլեկտրական

*սոխ*ի*ին.* Ձաղատաբաձիճի*ին.* ախլուռ-ւէլե· Էլ*ե*ֆ-ւ-ֆո·ին· ախլուռ· ւէ*ե*ոն-ֆ*ե*ր*ե*ր· ւէ*ե*ոն-ֆ*ե*ր*ե*ր· Էլէ*ե*ոչ·

Elóquio, *sm.* (ragionamento) *discours*, m. ըան· խոսք· Հառ· ֆեզ· ֆէլ·

E'lsa, *sf.*) *garde d'une épée*, f. գաւառապան

E'lso, *sm.* Ֆրանի. Էլէ*ե*ֆ ֆէրուշ*ե*ն*ե*ֆ· Էլէ*ե*ֆ ֆ*ո*ղ*ե*ֆ·

Elsine, *sf.* (erba) *pariétaire*, f. խոս ֆեչ· *ոսպկով փրփուր· Է*ռ*ե*ւէ*ե*ռ·

Elucidário, a, *a. qui éclaircit.* լուսաւոր· Նոռ*ե*ր· ոչ*ո*ւէ*ե*ռ*ե*ր·

Elucubráto, a, *a. travaillé avec soin.* գոր-Ձ*ե*ալ խնայ*ե*ի, գգուշութ*ե*ամբ· պատ*ո*ւ-Ձ*ե*ալ· Ֆէ*ե*ֆ*ե* Էլէ. Ֆ*ե*ֆ*ե*ր*ե*ն*ե*ֆ*ո* Էլէ. Ֆ*ե*ւէ*ե*ն-Ֆ*ե*ր*ե* Էւէ*ե*ֆ*ե*ն·

Elucubraziône, *sf.* (diligenza del comporre) *elucubration*, f. խնամ՝, փոյթ ի գործելն· պատ*ո*ւ*ե*ն*ե*ն· Ֆ*ե*ֆ*ե*ր*ե*ն*ո* Ֆէ*ե*ֆ*ե*ո· Ֆ*ե*ւէ*ե*ն·

Eludere, *va. éluder, éviter adresse.* ի գերե. Հանել· գերծանել· պրծանել· խոյ ա*ա*լ· Ֆ*ո*ֆ*ո* Էզէ*ե*ր*ե*ն*ե*ֆ· ա*ե*ւէ*ե*ն*ե*ր· ֆ*ո*ֆ-Ֆ*ո*ւ*ե*ր*ե*ֆ· ֆ*ո*ւէ*ե*ֆ· Էֆ*ե*ր*ե*ն*ո* Էր*ե*ն·

Elusório, a, *a. illusoire.* պատիր· ա*ե*ւպ*ե*ն·

Emaciáre, *vn. e a. amaigrir.* Ձ*ե*ւ*ե*ի· Ձ*ե*ր*ե*ի· Ֆիձ*ե*ա*ե*ի· 2· Ձ*ե*ր*ե*ի· Հալ*ե*ի· Ձ*ե*ի*ե*ի· վատ*ե*ի· Էզէ*ե*ի*ե*ն*ե*ֆ· ւ*ո*ղ*ո*ա*ե*ն*ե*ի*ե*ֆ· 2· Էզէ*ե*ի*ե*ն*ե*ֆ· ւ*ո*ղ*ո*ա*ե*ն*ե*ի*ե*ֆ·

Emaciato, a, *a. amaigri, e. Ձ*ե*ւ*ե*ա*ե*ի· Ձ*ե*ր*ե*ա*ե*ի· Ձ*ե*ր*ե*ա*ե*ի· Էզէ*ե*ի*ե*ն*ե*ֆ· ւ*ո*ղ*ո*ա*ե*ն*ե*ի*ե*ֆ·

Emaciaziône, *sf. maigreur*, f. Ձ*ե*ր*ե*ի*ե*ֆ*ե*ն· Էզէ*ե*ի*ե*ի· ւ*ո*ղ*ո*ա*ե*ն*ե*ի*ե*ֆ·

Emaculáto, a, *a. sans taches.* ա*ե*ա*ե*ա· ա*ե*ֆ*ե*ն· Է*ե*ւ*ե*ի*ե*ն*ե*ֆ· ֆ*ո*ւ·

Emanáre, *vn. emaner, sortir, tirer son origine.* Է*ե*ա*ե*ի*ե*ֆ· ֆ*ե*ր*ե*ի· ֆ*ո*ա*ե*ի· ֆ*ո*ա*ե*ի· ւ*ո*ղ*ե*ի· ֆ*ո*ւ*ե*ի· ֆ*ո*ւ*ե*ի· ֆ*ո*ւ

Emético, *sm. émétique*, m. մաղձադեղ. ֆասխոտիր.

Emigrária, *sf. migraine*, f. անգամ. ցաւ որ կէս գլխին. կոսկոր գլուխ. կոտրուք.

Emigrare, *vn. émigrer.* պանդխտանալ. պանդխտութեան դալ կամ երթալ. յանել. կեցնել. ձեռնթերի եղիլ. պերեգրին անալ.

Emigrazione, *sf. émigration*, f. պանդխտութիւն. դալը կամ երթալը պանդխտութեան. յոռ. կեցնել. կեցուք. յանում.

Emimetro, *sm. hémistiche*, m. կարգակէս. հնչուք. նշուք լեր.

Eminente, *a. éminent, haut, grand, e.* բարձրացած. պատուական. երեւելի. հռչակաւոր. հռչակաւոր. անուանի. ինծոխտ. ինծոխտ. բարձր. երեւելի. ծանօթ. ալ. գոյ. ալի. վերնոյ. բարձրագոյն. վերեցուց.

Eminentemente, *av. éminemment.* կատարեալ օրինակաւ. կատարելապէս. ոմանի վերնոյն.

Eminenza, *sf. éminence*, f. 3. *tumeur*, f. բարձրութիւն. բարձր տեղի. բարձրատեղակ. 2. մեծութիւն. բարձրութիւն. փառաւորութիւն. * վանքապատութիւն. 3. պատիւ. ինծոխտութիւն. ինծոխտ. ինծոխտ. 2. ընծոխտ. ձեռնտ. ձեռնտի. ընծոխտ. ալ. ձուլ. ընծոխտ. վերեցուց. 3. նիւ. փոպոշտ.

Emisfério, *sm. hémisphère*, m. կէս գունդ.

Emisfero, *sm. hémisphère*, m. կէս գունդ. վերիկ. ներքին. ներքին. ներքին

2. *am.* խոթելով բժիշկի նշանակած ներքինի կապարճ մխոցը մեզի ուղու մեջ. 2. *բժշ.* ներքին ուղու ընդարձակում. Ներքինի մխոցը. Ներքինի ներարկիչ.

Empirismo, *sm. empirisme*, m. *փորձառություն*. Ներքինի կապարճ մխոցը. Ներքինի ուղու ընդարձակիչ.

Empito, *sm. impetuosité*, f. *ուժգնություն. զորություն. սաստկություն. թռիչք. յարձակություն.* Ելլ. հոմ. Հեռ. տես. Խոհ. Լկտություն.

Empito, a, a. *rempli*, e. *լի. լցնում. զբաղված. մեջ.*

Empituosamente, av. *impétueusement. ուժգնությամբ. սաստիկ. բուռն. խոհ ելլ. լկտիորեն ելլ. ելլ.*

Empitura, *sf. remplissage*, m. 3. *accomplissement*, m. 3. *façon*, *fourniture*, f. *լնություն. կազմած. զգեստ. զգեստավորում. ներքին կիսի. 3. հոմբ. պնիկ.*

Empório, *sm. marché*, m. *վաճառանոց. գնաստան. գնավաճառ. գնաստանի. գնաստանի տեղ. գնաստանի հարգ.*

Emúgnere, *va. dessécher. ցամաքեցուցանել. չորացուցանել. ոչընչել. ցամաքեցնել.*

Emulare, *vn. avoir de l'émulation*, *imiter. նախանձել. ի նախանձ մտանել. նախանձ հարել. նախանձելով լինել. նմանել. նմանեցնել. նմանել. նմանելով. նմանի. նմանելու. նմանելու. նմանելու

ռանգանել. պրոդիգանել. 4. ամբարշտա-
ձեցուցանել. Չպրոտացուցանել. էնէրե-
գումենտ. 2. հռետորությունք. գումարք.
3. էնէրգիէ. գումարիմ. 4. գումարիմ.
հռետորությունք.

Enfiatamente, *av.* orgueilleusement. ամբար-
տաւանութեամբ. փքալով. ընդոծ էնէ-
գիօ ընդոծ.

Enfiatello, *sm.* petite tumeur, f. ապուռ ապուռ-
ծիկ. գումարէջք. լէյ.

Enfiativo, a, *a.* qui fait enfler. ուռացիչ.
գումարումիչ. էնէրոյիչ.

Enfiato, *sm.* tumeur, f. պրոմէ. պռպռ-
խացաբար. լէյ. խոռոչ. գումարէջք.

— a, *a.* enflé, e. պրոդիգալ. ուռուծալ.
2. ռուացեալ. փքացեալ. էնէրե-
գէալ. 2. գումարէալ. գիրէալ. գում-
գում. 3. գումարէալ. գիրէր. գումա-
գիրէալ.

Enfiatura, *sf.* } enflure, f. պրոմէ. ուռու-
Enfiazione, *sf.* } ցութ. 2. փքալն. ամբարշտա-
ձեցուցանել. լէյ. գումարէջք. 2. ինէ-
գումարէր. ընդոծ. գումարէ-
գումարէ.

Enfiore, *sm.* } ամեմաթիւն. ամբարշտաձե-
ցուցանել. լէյ. գումարէջք. 2. ինէ-
գումարէր. ընդոծ. գումարէ-
գումարէ.

E'nfio, a, *a.* enflé, e. ուռացեալ. պրոդի-
գեալ. էնէրգէալ.

Enfiteusi, *sm.* (sorta di contratto, livello) emphytéose, f. վարձ բազում ամաց. ա-
նիկ ոչխ. ցէ ինէ էնէ ինէ.

Enfiteutico, a, *a.* emphytéotique. վարձուց
բազում ամաց. ասալիս ոչխ ինէ.

Enigma, *sm.* énigme, f. առակ. առեղծուած.
առասպել. * հանելուկ. պէրճէկ. գումա-
պէշէլ ինէլ. ինէլ. գիրգ.

Enigmaticamente, *av.* énigmatiquement. ա-
ռակաւ. խաճուկ. գիրգ էնէ. պէրճէկ էնէ.

Enigmatico, a, *a.* énigmatique. առակական.
առակաւոր. խաճուկ. խորհ. մէջ գի-
գումբ. պէշէլ. գիրգ. գումպէշ.

Enimma, *sm.* énigme, f. առեղծուած. առակ.
պէրճէկ.

Enimmatichizzare, *vn.* parler énigmatique-
ment. խօսել առակաւ. առակաբանել. պէշ
գիրգ ինէյնէգիլ. գիրգ էնէ ինէյնէգիլ.

Ennagono, *sm.* ennéagone, m. իննանկիւն.
ինանկիւնէ.

E'nico, a, *a.* paten, ne. հեծանաւ. կամ-
պաշ. գումպէշ. գումպէշէրէն.

Enórme, a. énorme, démesuré, e. անչափ.
անշնարհն. կարի մեծ. անշնգիգ. գումպէշ.
հոռիճն գիւտաճ, ենթական. ինէ պէշէլ.
գիրգէր. ինհոռիճինէ. պէհոռ.

Enormemente, *av.* énormement, démesuré-
ment. յանչափս. մեծապէս. անշնարհն.
հոռիճն գիւտաճ, ինէլ. ինէրճ.

Enormezza, } *sf.* énormité, grandeur déme-
Enormità, } surée, f. 2. atrocité, f. անչա-
փութիւն. անշնարհն մեծութիւն. 2. ան-
շնարհն մեծութիւն (մեղաց). գումպէշէլէգ.
գումիճ պէհոռինէ. 2. (—լատ) պէհոռի-
նէպէ.

E'nte, *sm.* être, ce qui existe, m. է. էա-
կան. գոյ. որ է. էութիւն. պրոպան. վր
ինէն. վր. գումիճ. գիրգ. գիրգ. գիրգ.

E'nteo, a, *a.* possédé du démon. պրոպիր-
գիրգ. գիրգ. գիրգ.

Entiméma, *sm.* (argomento filosofico formato solamente dell' antecedente e della conseguenza) enthyméme, m. Հնարք. համառօտ յանդիմանութիւն. գիրգ ինէ գիրգ
գումիճ էնէ. գիրգ.

Entità, *sf.* entité, existence, f. էութիւն. գոյութիւն. վրէլէգ. գումիճ.

Entomata, *sf.* } pl. insectes, m. pl. միջատք.

Entomati, *sm.* } խառնեցեալք. պէշգիրգէր. հեգումիճ. ինէրիճէն.

Entómo, *sm.* insecte, m. միջատ. պէշգիրգ.
հումիճ. ինէրիճ.

Entragno, *sm.* entrailles, f. pl. ընդերք. փո-
քրասիր. գումէրճիգիր. գումիճ.

Entrámbi, } *pr.* tous deux, l'un et l'autre.
Entrámbo, } երկուքեան. երկուն գիր.

Entramento, *sm.* entrée, f. մտնելիք. մտաք.
գիրգիճ. գիրգիճ. գիրգիճ.

Entrante, *a.* pénétrant, e. մտանող. մտանելիք
ախտանգոյց. գիրգիճ. գիրգիճ.

All' — del mese, au commencement du mois. իսկզբան ամսուան. յամսուամտաս. ա
գումէրճիգիր.

Ragioni entranti, raisons démonstratives, f. գրաւոր պատճառք. գիրգիճ գումէրճիգիր
գումիճ գումիճ.

Entrare, *vn.* entrer. մտանել. ի ախտանգոյց
ի ախտանիկ լինել. 2. սկիզբն առնել.
բուսան ծաղկանել. գիրգիճ. գումիճ. գիրգիճ.
գիրգիճ. 2. գումէրճիգիր. ել. գումիճ. գիրգիճ
գիրգիճ.

— in conversazione, *lier conversation, lier société.* կիսակից. խօսակից. ընկերա-
կից լինել. գիրգիճգիրգիճ. գումէրճիգիր. գիրգիճ
գումէրճիգիր.

— in discorso, *entamer un discours.* մտել ի խօս. սկիզբն առնել բանից. գիրգիճ գումիճ
գումէրճիգիր.

— in trattato, *capituler.* գործս կանել. յոխտ մտանել. խօսել. գումէրճիգիր. գումիճ
գումէրճիգիր.

— ne' fatti altrui, *entrer dans les affaires d'autrui.* գիրգիճգիրգիճ լինել. գիրգիճ ի գործս
պետս. գիրգիճ էնէ գումէրճիգիր.

Entrata, *sf.* entrée, f. 2. rente, f. 3. (il principio del sonarsi gli strumenti innanzi il canto) ouverture, f. մտանելիք. մուտք.
2. մուտք. եկք. Հաս. 3. առաջին Հնչիւն,
սկիզբն Հնչելոյ նուագարանաց. գիրգիճ. գիրգիճ
գիրգիճ. 2. գիրգիճ. գումէրճիգիր. գիրգիճ. 3. գումիճ
գումէրճիգիր. գումէրճիգիր.

Entratore, *sm.* qui entre. մտանող. որ մտա-
նէ. մտանելիք. գիրգիճ.

Entratura, *sf.* entrée, f. 2. droit de maî-
trise, m. մտանելիք. մուտք. 2. վարձ,
առուբ վարպետիճ. գիրգիճ գիրգիճ. 2.
— — գիրգիճ. գումիճ գումիճ գիրգիճ
գիրգիճ գիրգիճ.

E'ntro, *prep.* dans, dedans, en, d'ici là. ի
գիրգիճ. ի միջի. գիրգիճ. — — —.

— *av.* dedans. ի գիրգիճ. գիրգիճ գիրգիճ.

Là —, qua —, *là - dedans, ici dedans.* անդ ի գիրգիճ. ասս ի գիրգիճ. գումէրճիգիր
գումիճ գիրգիճ.

Entromésso, a, *a.* introduit, e. ի գիրգիճ
անեալ. մտածեալ. գումէրճիգիր.

Entrométtere, *va.* introduire, faire entrer.

մուծանել. ի ներքս առնել. ներարկել. ներ-
կում բիծի. ազիկ.

Entusiasmo, *sm. enthousiasme*, m. ասաս-
ծեղէն զգալութիւն. մարգարէութիւն. զար-
մացումն. հիացումն. եռանդն մուց պէ-
ատից. մոլեգնութիւն. ըմբռ. ըմբռ ելմուխ. ներ-
կում բանին պէս-պէս. ներկրում ելմուխ. հայ-
րուխ. սեռին. պէսպէսութիւն. ելք. վհատ-ելքի.

Entusiásta, *sm. enthousiaste*, m. զարմա-
զեալ. հիացեալ. յափշտակեալ. Ջ. եռացա-
ւեալ. զեղուեալ. հայրեալ. ներկրեալ. ելմուխ.
Ջ. վհատ-ելք. ասքերգուած. ներկրուած.

Enúla, *sf. aunée* f. կղմախ. ներսուղ. տ՛ան.

Enumeraménto, *sm. dénombrement*, m. թիւ-
թուելն. ասք. ասմ. ներս.

Enumeráre, *va. faire l'énumération.* թուել.
պատմել մի բան միոյէ. ասմ. ներ. ներ-
ներ-ներ-ներ-ներ. ներ-ներ ներ-ներ-ներ
ներ.

Enumeratzióne, *sf. énumération*, f. թիւ-
թուելն. համար. պատմելն մի բան միոյէ.
ասմ. ներ. ներ-ներ. ներ-ներ-ներ ներ-
ներ.

Enunciáre, *va. énoncer, déclarer.* յայտնել.
յայտ առնել. պատմել. ցուցանել բանիւ.
առել. ասել. ասելն բիմբ. սեռին. ներ-
ներ ներ. ներ. ներ ներ-ներ.

Enunciatívo, a, *a. expressif, ve.* ասելոյն.
ասելոյն ներին.

Enunziatióne, *sf. énonciation*, f. յայտնա-
բանն. ասելոյն. ներ-ներ ներ. ներ.

Eóo, a, *a. oriental*, m. արեւելեայ. ելելոյն.
ըմբռ. ներ ասք-ըմբ.

E'pa, *sf.* (pancia) *ventre*, m. փոր. որովայն.
ներ.

Epáccia, *sf. bedaine*, f. *gros ventre*, m.
որովայն մեծ. պնդ-ներ ներ.

Epática, *sf.* (erba) *hépatique*, f. բոյս ներ.
ելելի որ. սեռ-ասելոյն.

Epático, a, *a.* (che appartiene al fegato)
hépatique. լեզուի. ներ ներ ելելոյն.

Epátta, *sf.* (e un certo numero di giorni
che gli astronomi aggiungono all' anno
lunare per renderlo uguale al solare, e
conoscere cosi i giorni della luna) *épacte*, f. վերագիր տարւոյ. ներ-ներ ներ-
ներ. ներ ներ-ներ. սեռին ներ-ներ ներ-
ներ ելեներ ներ ելի ներ-ներ ելի ներ-
ներ ներ-ներ ներ.

Epicaménte, *av. dans le goût épique.* վիպա-
ասն. դիւցազնից երգոյիք. ելել ներ-ներ-
ներ. ներ ներ ներ ելի.

Epicédio, *sm.* (sorta di poesia funebre che
si recitava prima di seppelire il cadave-
re) *vers funèbres*, m. pl. երգ ի վերայ
մեռելոյ. ասելն ասելն ներ ելել ներ.
ներ ներ ներ.

Epiceno, a, *a. épicene.* հասարակ (անասն
արու եւ իգի). ասելն ներ ներ ներ ներ-
ներ ներ.

E'pico, a, *a. épique.* վիպասան. դիւցազնից.
դիւցազնական (երգ). (ելել) ներ ներ ներ.
(ներ ելեներին) ներ ներ. ներ ներ ներ.

Epicuresimo, *sm. épicurisme*, m. ագահ.
կրօն. հերձուած եպիկուրեանց. ներ ներ ներ
ներ ներ.

Epicuréo, *sm. épicurien*, m. եպիկուրեան.
ներ ներ ներ. ներ ներ ներ ներ. ներ
ներ ներ ներ ներ ներ.

Epidemia, *sf. épidémie*, f. սիրտ ապականիչ.
փոփոխական. մանր սիրտ. մարդամահ. ա-
ներ ներ. ներ ներ ներ. ներ ներ. ներ ներ.
ելեր.

Epidémico, a, *a. épidémique.* ապականիչ.
մանր. մարտիրեին. ներ ներ ներ ներ.

Epifania, *sf. épiphanie*, f. երեւումն. յայ-
տնութիւն. ապատանդապատութիւն. հան-
ներ. հոգ ներ ներ ներ ներ ներ. ներ ներ.

Epiglótta, *sf.* (ugola) *luette*, f. ապորդ.
ծագոգիկ. * մանկութեան. * կոկղոցիկ. * պըզ-
ուիկ լեզուն. սելիքեր. ներ ներ ներ ներ ներ.
ներ ներ ներ ներ.

Epígrafe, *sf. épigraphe*, f. վերագիր ասեղ.
գրոց. ներ ներ. ներ ներ.

Epigrámma, *sm.* (sorta di poesia) *épi-
gramme*, f. վերագիր. արձանագիր երգ.
Ջ. կակղեալ բանք. ներ ներ ներ. ներ ներ.
ներ ներ ներ. Ջ. ներ ներ ներ. ներ ներ ներ
ներ ներ. ներ ներ ներ. ներ ներ ներ ներ
ներ ներ. ներ ներ ներ.

Epigrammático, a, *a. épigrammatique.* սր-
ձանագիր. ներ ներ ներ.

Epigrammatista, *sm. épigrammatiste*, m. յո-
Epigrammísta,) ներ ներ արձանագրի. ներ ներ
ներ ներ ներ.

Epilessia, *sf.* (mal caduco) *épilepsie*, f.
ներ ներ ներ. սիրտ ներ ներ. ներ ներ
ներ. ներ.

Epilettico, a, *a. épileptique.* ներ ներ
ներ ներ.

Epilogáre, *va. abréger, résumer.* կարճել.
համառօտիւք կրկնել. ներ ներ. ներ ներ
ներ ներ ներ ներ. ներ ներ ներ.

Epilogatúra, *sf.*) *épilogue*, m. *récapitula-*
Epilogatzióne, *sf.*) *tion*, f. համառօտ կրկ-
Epílogo, *sm.*) նում. վերջին բանը. բա-
նառ ներ. ներ ներ. ներ ներ ներ ներ.

Epinício, *sm.* (poesia per vittoria riporta-
ta) *chant de victoire*, m. յաղթութեան
երգ. ներ ներ ներ ներ.

Episcopále, a. *épiscopal*, e. եպիսկոպոս-
կան. ներ ներ ներ. ներ ներ ներ.

Episcopáto, *sm. épiscopat*, m. եպիսկոպո-
սութիւն. Ջ. վհատ եպիսկոպոսի. ներ ներ
ներ ներ. Ջ. ներ ներ ներ ներ.

Episcópio, *sm. évêché*, m. եպիսկոպոսի,
վհատ եպիսկոպոսի. ներ ներ ներ ներ.
ներ ներ.

Episodiaggiáre, *va. faire des épisodes.* ի-
Episodiáre,) մարել ի կարգ բանիցն.
նոր ինչ մտանձնել ի բանն. ներ ներ ներ
ներ ներ. ներ ներ ներ ներ. ներ ներ
ներ ներ ներ.

Episódico, a, *a. épisodique.* եկամուտ. ի
ներքս մտնելոյ. ներ ներ.

Episodio, *sm. épisode*, m. իւոտորեալ ի կար-
գ բանիցն. յատելատած բանիւ. ներ ներ ներ
ներ ներ. ներ ներ ներ ներ ներ ներ ներ
ներ ներ.

Epístola, *sf. lettre*, f. թուղթ. գիր. ներ ներ.

Epistoláre, a. *épistolaire.* թղթոց. ներ ներ
ներ ներ.

Epistolário, *sm. livre de lettres*, m. գիրք թղթոց. * Նամակագիրք. Խա. Գրութ-ոց տ-ի. Նշ-ք-ի.

Epistolarmente, *av. par lettres.* Թղթ-ով, գրութ-ոց իւ.

Epitáfio, *sm.* (inscrizione fatta sui sepolcri) *épitaphe*, f. արձանագիր չիրմ. գիր գեր-եզմանի. * դամբանագիր. Գեր Խ-ը-ը. տ-ի. Ն-ք-ի. Ակ. Բ-իւ-ի.

Epitalámio, *sm.* (poesia in lode di nuovi sposi) *épithalame*, m. Հարսանեաց. ա-ա-գաւոր երգ. տ-ի-ն Հ-ի. Հ-ո-ն.

Epiteto, *sm. épithète*, f. մեծարանք. * ածականի. Հ-ե. * ա-ք-ի. Գ-ի. Հ-ո-ց.

Epitomáre, *va. faire un abrégé.* Համառոտ-ել. կարճել. Համառել. Գ-ո-ւ-ի-ք. Ն-ի. Ի-ի.

Epitomatóre, *sm. abrévéiateur*, m. Համառոտ-իչ. Գ-ո-ւ-ո-ղ. Ն-ի. Ի-ի.

Epitome, *sm. épitome, abrégé*, m. Համառօտ-ութիւն. բանից. քաղուածոյք Ն-ի. Ի-ի.

Epíttima, *sf. épithème*, m. գեղ. ապեղանի. Ն-ի. Խ-Ն-ի. Խ-ա-ը-ո-ի. Ի-ի. Գ-ի.

Epittimáre, *va. faire, appliquer des épithèmes.* գնել ապեղանիս. Գ-ի. Գ-ո-ւ-ի.

Epittimazióne, *sf. application des épithèmes*, f. գիր ապեղանեաց. Գ-ի. Գ-ո-ւ-ի.

Epizoozia, *sf.* (malattia epidemica del bestiame) *épizootie*, f. ապականիչ սիրտ անասունոց. խոշտանգմունք. արկառամահ. Հ-ի. Հ-ո-ի. Գ-ո-ւ-ի. Ի-ի.

E'poca, *sf. époque*, f. գոյու-ի. Ժ-ա. Ն-ակ. Ի-ի. * Ի-ա-ակ. Հ-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի.

E'podo, *sm.* (sorta di verso) *épode*, f. ոտի ինչ երգոյ. պէս Ն-ի. Ի-ի.

Epopeja, *sf. épopée*, f. վէպ. վիպասանութիւն. գործածող երգ. Լ-ի. Ի-ի. Ի-ի. Ն-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի.

Epulonáccio, *sm. grand mangeur*, m. արկածոյ. չռամկիր. Խ-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի.

Epulóne, *sm.* (nome proprio tratto dalla bibbia; dicesi per similitudine di colui che in altro non si compiace che negli squisiti cibi) *gourmand.* Աստուածային արկածոյ. արկարասա. արժանաւոր. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի.

Epulonésco, a, *a. de gourmand.* արկածոյ-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի.

Equábile, *a. égal*, e. semblable. Համաար-ա-ի. Հ-ի. Ի-ի. Ի-ի.

Equabilità, *sf. égalité*, f. Համաարութիւն. Ի-ի. Ի-ի. Ի-ի.

Equanimità, *sf. égalité d'esprit*, f. Համաարութիւն ոգւոյ. Համաառատութիւն. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի.

Equánimo, a, *a. qui a l'esprit toujours égal.* Համաար յամենայնի. Համաառատ. Համ. գթած. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի.

Equatóre, *sm. équateur*, m. Համաարած. Խ-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի.

Equazióne, *sf. equation*, f. Համաարութիւն. Ի-ի. Ի-ի.

Equéstre, *a. équestre.* Ձիավոյ. Ձիավարան. Ձիական. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի.

Equiángolo, a, *a. équiangle.* Համաար անկիւնիք. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի.

Equicrúre, *a. isocèle.* Համաարասրուն. (եռանկիւնի) որ երկարին կողմունք Համաար են. (Ի-ի. Ի-ի) Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. (Ի-ի. Ի-ի) Ի-ի. Ի-ի. Ի-ի.

Equidistánte, *a. équidistant*, e. Համաար Հեռաւոր. * զու գաշնականաւ. ա-ր ա-ա-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի.

Equidistantemente, *av. avec égale distance.* Համաար Հեռաւորեմամբ. ա-ր ա-ա-ի. Ի-ի.

Equidistánza, *sf. distance égale*, f. Համաար Հեռաւորութիւն. ա-ր ա-ա-ի. Ի-ի. Ի-ի.

Equilátero, a, *a.* (che ha lati equali) *équilatéral*, e. Համաարակողմ. Համաարակող. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի.

Equilibráre, *va. peser également.* Համաարել. կշռել. Ի-ի. Ի-ի. Ի-ի.

Equilibráto, a, *a. tenu en équilibre.* Համաարակշիռ. Ի-ի. Ի-ի.

Equilibrazióne, *sf.* ի կակշիռն կշռիս. Համաարութիւն. * Համաարակշռութիւն. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի.

Equilíbrio, *sm.* Համաարակշռութիւն. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի.

Equinózio, *sm.* (cerchio celeste che divide la sfera in due parti uguali) *équateur, équinoxe*, m. Համաարած. Ի-ի. Համաարութեան գիծերոյ. Ի-ի. Ի-ի. Ի-ի.

— *a. équinoxial*, e. Համաարական. Համաարութեան գիծերոյ. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի.

Equinoziále, *sm.* (cerchio celeste che divide la sfera in due parti uguali) *équateur, équinoxe*, m. Համաարած. Ի-ի. Համաարութեան գիծերոյ. * գի. չերքաշտասար. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի.

Equinózio, *sm.* (tempo in cui, il giorno e la notte sono uguali) *équinoxe*, m. Համաարութեան ժամանակն ու գիշերոյ. * գիշերաշտասար. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի.

Equipaggiamento, *sm.* (t. di mar.) *équipement*, m. Զանգրածեցին գնաս. Համաարած. պատրաստութիւն նաւս. * գ-ն-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի.

Equipaggiáre, *va.* (t. di mar.) *équiper.* Զանգրածել. Համաարած. պատրաստել զգ-նաւն. գ-ն-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի.

Equipággio, *sm.* (t. di mar.) *équipage*, m. Համաար. Նաւական. պաշար. կազմուածք նաւս. պատրաստութիւն. 2. Նաւորդք. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի.

Equiparáre, *va. comparer, égaler.* Համեմատ-ել. Համաարել. կշռել. Համարանել. զնգ. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի.

Equiponderánza, *sf. contre-poids*, m. Համաբանակշռութեան կշիռ. Համաար ձանրութեան. Համաարութիւն. պեռն. Ի-ի. Ի-ի. Ի-ի. Ի-ի.

Equiponderáre, *vn.* être égal en poids. Համասրել. Համասար ի ծանրութեան ինչ. Նոյն կշռել. ասրճեալ ղերազանց. ազ ելլել.

Equità, *sf.* équité, justice, f. արդարութիւն. ուղղութիւն. իրաւունք. 2. գթութիւն. խնայութիւն. ի ողորմութիւն. ի ողորմելսն. Խոհեմութիւն. Հոգեպահպանութիւն. ազգանալսն. ակնածութիւն. ապրանութիւն. ազ. Լերը. Հոգեպ. 2. Խոհեմութիւն.

Equitare, *vn.* monter, aller à cheval. ի ձի հեծանել. գնալ երիվարաւ. ոմն պահել. ոմն ըստ ինքեան.

Equitazione, *sf.* équitation, f. Ձարտարութիւն հեծանելոյ. Հեծելութիւն. ոմն պահ. պահելն. հեծելն. ձիավարսելն.

E'quite, *sm.* cavalier, *m.* 2. chevalier, m. Հեծեալ. 2. ասպետ. ոմնէր. ոմնէր. 2. ասպետ.

Equivalente, *a.* équivalent, *e.* Համազօր. Համասար. բնիկ. զուգական. ոմնէր. ոմնէր. ազ ոմնոյն ըստ. ի ոմնէրսին ազ. ի ընդհանուր. ի ոմոյն. հնարաւոր. հնարաւորսն. հնարաւորսին.

— *sm.* équivalent, m. Համասարն. փոխարինն. կշռոն. ոմոյնէ. ոմոյնէ.

Equivalentemente, *av.* par un équivalent. Համասար. Համասարութեամբ. ոմոյնէին. ի ոմոյնէն.

Equivalenza, *sf.* valeur égale, f. Համասար գինը, զօրութիւն. Համասարն. ոմոյնէ. ի ոմոյնէին հնարաւորն.

Equivalere, *vn.* équivaloir, être de même prix. արժել. Համասար. Համազօր. Համանուան, նմանարար լինել. ոմոյնէ. ոմոյնէ. ազ ոմոյնէ ազ ելլել. հնարաւորն. հնարաւորսին. հնարաւորսին ելլել.

Equivocàle, *a.* ambigu, *e.* երկիմաստ. բազմանիշ. * Համանուն. ի ոմոյնէ. ոմոյնէ. ի ոմոյնէ. ի ոմոյնէ. ոմոյնէ.

Equivocamente, *av.* ambigument. երկիմաստ. Համանուն. ոմոյնէ. ոմոյնէ. ոմոյնէ.

Equivocamento, *sm.* équivoque, f. երկիմաստ. բազմագիտի միտք. ոմոյնէ. ոմոյնէ. ոմոյնէ. ոմոյնէ.

Equivocáre, *va.* s'équivoquer. վրիպել երկիմաստ. սխալել ի բանս. այլ ընդ այլոյ ասել. ոմոյնէ. ոմոյնէ. ոմոյնէ.

Equivocazione, *sf.* équivoque, f. երկիմաստ. բազմագիտի միտք. * Համանունութիւն. * Համանունութիւն. ոմոյնէ. ոմոյնէ. ոմոյնէ. ոմոյնէ.

Equivoco, *sm.* équivoque, f. երկիմաստ. փոյթ բանի. բազմագիտի բան. Համան անուն. * Համանուն բառ. ոմոյնէ. ոմոյնէ. ի ոմոյնէ. ի ոմոյնէ. ոմոյնէ. ոմոյնէ.

— ի a. ambigu, e. équivoque, à

Equivocóso, *i double sens.* երկիմաստ. փոյթ բանի. բազմագիտի. անյայտ. Համան. երկայնական. ոմոյնէ. ոմոյնէ. ի ոմոյնէ. ի ոմոյնէ. ոմոյնէ. ոմոյնէ. ոմոյնէ. ոմոյնէ.

Equo, a, *a.* équitable, juste. արդար. ուղիղ. իրաւացի. հոգեպ. ողորմ. ողորմելի. ոմոյնէ. ոմոյնէ. ոմոյնէ.

Equóreo, a, *a.* (marino) marin, e. de mer. Ծովական. ոմոյնէին. ոմոյնէ.

Éra, *sf.* (punto fisso da cui si cominciano a contar gli anni) ère, f. տիւրք ի ոմոյ ամաց. դարձիմն. գլուխ ժամանակաց. ժամանակ. * ի ոմոյնէ. ոմոյնէ. ոմոյնէ.

Eradicare, *va.* déraciner. արմատալի խլել. ոմոյնէ ոմոյնէ ոմոյնէ. ոմոյնէ.

Eradicatore, *sm.* arracheur, m. խլիչ. կորզիչ. ոմոյնէ ոմոյնէ.

Erario, *sm.* trésor public, m. trésorerie, f. տուն գանձուց. գանձ Հասարակաց. գանձ. ոմոյնէ. ոմոյնէ. ոմոյնէ.

Erba, *sf.* herbe, f. խոտ. սեզ. դալարի. բանկար. զեզ գալար. ոմ. ոմոյնէ. ոմոյնէ. ոմոյնէ. ոմոյնէ. ոմոյնէ.

Fare fascio d' ogni —, (non distinguere il buono dal cattivo) ne savoir pas discerner le bon d'avec le mauvais, vivre follement. չգնահատել զյարն ի բարւոյ. կեալ անխորհ. ընկնի ֆեհտաան ոմոյնէին. ոմոյնէ ոմոյնէ ոմոյնէ ոմոյնէ.

— colombina, *sf.* verveine, f. ազաւնատատ. * ազաւնոտ. ոմոյնէին ոմոյնէ. ոմոյնէ. ոմոյնէ.

Erbáceo, a, *a.* (dicesi di piante tenere e non legnose) herbacé, e. խոտանդեր. Խոտը (բոյս). մանրախոտ. ի ոմոյնէ. ոմոյնէ (ոմոյնէ). (ոմոյնէ) ոմոյնէ.

Erbáccia, *sf.* mauvaise herbe, f. վնասակար բանկար. չար սեզ. մոլորեալ արմատ. ոմոյնէ. ոմոյնէ.

Erbággio, *sm.* herbage, m. 2. herbe, f. բանկար. խատատ. գալարի. 2. խոտ. ոմոյնէ. ոմոյնէ. (ոմոյնէ.) ոմոյնէ. 2. ի.

Erbájo, *sm.* lieu fort herbe, m. մարդ. վայր խոտաուէտ. խոտաջիղ. Հարպատատ. ոմոյնէ. ոմոյնէ. ոմոյնէ. ոմոյնէ.

Erbajuólo, *sm.* herboriste, m. վաճառական գալարեաց. բժշկական խոտոց. ոմ ոմոյնէ. ոմոյնէ. ոմոյնէ. ոմոյնէ.

Erbále, *a.* d'herbe. խոտային. ոմոյնէ. ոմոյնէ.

Erbário, *sm.* herbier, m. գիրն խոտոց. խոտոց ազգակիաց եւ. ոմոյնէ. ոմոյնէ. ոմոյնէ. ոմոյնէ.

Erba trastúlla, *sf.* sornettes, f. pl. մեամի բանը. բարբանջը. բանդագնջ. ոմոյնէ. ոմոյնէ. ոմոյնէ.

Erbétta, *sf.* herbe menue. մանր խոտ. մանրախոտ. ի ոմոյնէ.

Erbívoro, *sm.* (che si pasce d'erbe) qui vit d'herbages. խոտաՀագուակ. արօտական. ոմ ոմոյնէ. ոմ ըստ խոտոյն. ոմոյնէ. ոմոյնէ. ոմոյնէ.

Erbotájo, *sm.* herboriste, botaniste, m. 2. v. Erbario. Գնաւոր բուսից եւ խոտոց. բժիշկ բուսոց. ոմոյնէ ոմոյնէ. ոմոյնէ. ոմոյնէ. ոմոյնէ. ոմոյնէ. ոմոյնէ. ոմոյնէ.

Erborare, *vn.* herboriser. խոտել, քաղել խոտս բժշկական. ոմ ոմոյնէ. ոմոյնէ. ոմոյնէ. ոմոյնէ. ոմոյնէ.

Erborazione, *sf.* herborisation, f. խոտելն, քաղելն խոտս. ոմ ոմոյնէ. ոմոյնէ.

Erbóso, a, *a.* plein d'herbes, herbu, e. խոտաուէտ. խոտաջիղ. Հարպատատ. ոմոյնէ. ոմոյնէ. ոմոյնէ. ոմոյնէ.

Erbúcci, *sm. pl.* herbes potagères, f. pl. խոտք պատրաստից. բանջարք. խատատք. ոմոյնէ. ոմոյնէ. ոմոյնէ.

Erbúccia, *sf.* herbe menue, f. մանր խոտ.

Erculeo, a, a. robuste. Հզոր· ակամ. յաղթամարմ. ֆռվվերնէ· ֆռշերեան· բնաստիր։
Ereda, sm. héritier, m. ժառանգ· ժառանգողոց· պետաթոյր· վարիս։
Eredâre, va. hériter. ժառանգել· պետաթեան։
Erède, sm. héritier, m. ժառանգ· պետաթոյր։
Ereditâ, sf. héritage, m. ժառանգութիւն։
Ereditâggio, sm.) ժառանգութիւն· պետութիւն։
Ereditâre, va. hériter. ժառանգել· ժառանգողոց ընել· պետաթեան· վարիս· պետաթոյր ընել։
Ereditârio, a,) a. héréditaire. ժառանգական։
Ereditévole,) ժառանգական· առանձնական· ժառանգութեամբ եկեալ· պետաթոյր· ժառանգողական ընտանիք· ֆռվվերնէ։
Erèggere, va. ériger, élever. կանգնել· ուղղել· ֆռվվերնէ· պետաթոյր· ընել կենդանի։
Eremita, sm. ermite, m. անապատաւոր· անապատական· միայնակեաց· լեռնակեաց· ղաձնաբնակ· ֆռվվերնէ· ֆռվվերնէ· ֆռվվերնէ· ֆռվվերնէ· ֆռվվերնէ։
Eremitâggio, sm. ermitage, m. միայնութիւն· միայնակեաց ընակութիւն· անապատ· ֆռվվերնէ· ֆռվվերնէ· ֆռվվերնէ։
Eremito, a, a. érémitique. անապատական· միայնակաց· միայնակեցական· ֆռվվերնէ։
Eremitório,) sm. ermitage, m. solitude, f.
Eremo,) միայնութիւն· միայնակ ընակութիւն· անապատ· ֆռվվերնէ· ֆռվվերնէ։
Eresia, sf. hérésie, f. հերձուածութիւն· հերձուած· սպառ· ֆռվվերնէ· ֆռվվերնէ։
Eresiârca, sm. (capo e fondatore di setta eretica) hérésiarque, m. հերձուածապետ· ֆռվվերնէ։
Ereticâle, a. héretique. հերձուածական· ֆռվվերնէ։
Ereticamente, av. en héretique. իբրեւ զհերձուածիսա· ֆռվվերնէ։
Ereticâre, va. devenir héretique. ի հերձուածութիւն կորնծանել· հերձուածիս լինել· ֆռվվերնէ։
Erético, sm. héretique, m. հերետիկոս· հերձուածօղ· ֆռվվերնէ· հերետիկոսէ· ֆռվվերնէ։
— a, a. héretique. հերձուածական· ֆռվվերնէ։
Erètto, a, a. droit, élevé, e. կանգնեալ· ուղղած· ուղիղ· կանգուն· պետութիւն։
Erezione, sf. érection, f. կանգնումն· ուղղութիւն· յիշատակութիւն· վերացութիւն· պետութիւն։
Ergástolo, sm. cachot, m. ներքնատուն· խաւարչային· խաւարչատ տուն բանտի։
Ergere, va. ériger, dresser. կանգնել· ուղղել· վառաւառել· յիշել· պետութ· ֆռվվերնէ· ֆռվվերնէ։
Erica, sf. (arboscello) bruyère, f. թռափ թիւ· ֆռվվերնէ։
Erine, sf. pl. les furies, f. pl. ընդդայլ· ֆռվվերնէ։
Eringe, sf. (éryngе, panicaut, m. երիվակ·
Eringio, sm. (ազգ կանկարի· պետվեր ֆռվվերնէ։
Eritaco, sm. (uccello rouge-gorge, m. թռչուն թիւ· * կարմրաքիմ· պետութիւն։
Ermafrodita, sm. hermaphrodite, m. արձանագ· ֆռվվերնէ։
Ermellino, sm. (animaletto) hermine, f. ապիտակ ագիս· ֆռվվերնէ։
Ermenéutica, sf. herméneutique, f. արուեստ մեկնելոյ· թարգմանութիւն· ֆռվվերնէ։
Ermenéutico, a, a. herméneutique. մեկնելոյ· լուծանելոյ· ֆռվվերնէ։
Ermeticamente, av. (scelle) hermétiquement. (անօթ) իբրեւ ի Հերմէն· անգամին գիւրովի կամ գիւրան ներելոյն իբրեւ· քաշ իբրեւ· ֆռվվերնէ· ֆռվվերնէ· ֆռվվերնէ։
Ermético, a, a. hermétique. որ պատշաճի Հերմեանցոյ գրքերական ներելոյ· Հարաբարձեան փոխոխելոյ գրքերական ներելոյ· Հ. Յարդապետ· (սիմն) որ փոխանակ խորհրդի գլուխ մարդոյ է· Հոռենական ֆռվվերնէ· ֆռվվերնէ։ Հ· (ֆռվվերնէ) որ ֆռվվերնէ· ֆռվվերնէ· ֆռվվերնէ· ֆռվվերնէ։
Ermo, sm. désert, m. solitude, f. անապատ· միայնութիւն· ֆռվվերնէ· ֆռվվերնէ։
— a, a. solitaire. առանձին· ֆռվվերնէ։
Ernia, sf. hernie, f. թռափել ագիս· պատմեան ագիս· * փոշտանիկ· ֆռվվերնէ։
Ernióso, a, a. qui a une descente. որ ֆռվվերնէ ես ագիս· * փոշտանիկ· փոշտանիկաւոր· ֆռվվերնէ։
Erodênte, a. corrosif, ve. կերիչ· Յաճախիչ· ֆռվվերնէ։
Eróe, sm. héros, m. գիւցազն· քաջ· ֆռվվերնէ· ֆռվվերնէ· ֆռվվերնէ։
Eroéssa, sf. héroïne, f. գիւցազն· կին գիւցազն· ֆռվվերնէ։
Erogagióne, sf. distribution, f. բաշխումն· բաժանութիւն· ֆռվվերնէ։
Erogâre, va. distribuer. բաշխել· բաժանել· ֆռվվերնէ։
Eroicamente, av. héroïquement. իբրեւ զգիւցազնս· քաջութեամբ· ֆռվվերնէ։
Eroicizzâre, va. porter à l'héroïsme. գիւցազնական ինչ համարել· գիւցազնից գործ համարել· քաջագործացանել· ֆռվվերնէ։

Eróico, a, *a. héroïque.* դիւցազնական • դիւցազնական. հրեւելի • քաջերեան • ուրախանք • ընդհանուր պատուոյ.

Eroicomico, a, *a.* (aggiunto di poema parte serio, parte faceto) *héroï-comique.* դիւցազնական եւ ծաղրածու. (քանի կամ երգը) • դիւցազնական (ասող) • (ծաղրելի) նմա՛ • ընդհանուր ի նմ՛ խառնած ոտիւռ • երբ ուզբ երգել (չէ).

Eróide, *sf.* (epistola d'un' eroe) *héroïde, f.* մարգի յաճոյ ընդհանր գրեալ յանուն քաջի ոմանի • զրավ խորհ ի՛ւր օրհնան ընդհանրի վերհուա.

Eroina, *sf. héroïne, f.* դիւցազն • կին դիւցազն • պերճասիրտ, ընդհանուր երոյ.

Eroismo, *sm. héroïsme, m.* դիւցազնութիւն. քաջասիրտութիւն • առաքինութիւն • պերճասիրտ • ընդհանրի • զրավիւ.

Erompere, *vn.* sortir avec impétuosité, paraître. ելանել. յայտնել. եռալ. բխել. հեղուիլ. ելի ի՛ւր աղբիւրե. ֆելէլբերու.

Erótico, a, *a. erotique.* սիրոյ. զարկոյ մեան. • աղբիւր. հոգալն.

Erpete, *sm. erysipèle, f.* ծաւալումն հրոյ. • անկի • ելաղձիքն. հանդիպ.

Epicamento, *sm. l'action de passer la herse, f. 2.*(salita che si fa colle mani e co' piedi; parlandosi di montagne) *l'action de gravir,* (parlando d'alberi) *l'action de grimper, f.* ասպիղն. 2 • բիւր մագլցիլ. ելանելն ասպարէ. • ելելն • ոտիւ. • բարձրանալ. 2 • ընդհանուր ընդհանուր ելթիւ.

Epicáre, *va.* herser la terre. 2. *gravir, grimper.* ասպիղ. հարթիլ. • ցանել. • ցանելն. 2 • բիւր մագլցիլ. ելանել. ասպարէ. • ելելն • ոտիւ. • ելելի՛ւ ելթիւ. • ընդհանուր • ելելն. 2 • ընդհանուր ընդհանուր, ընդհանուրապէ ելթիւ.

Epicatójo, *sm.* filet de pêcheur, m. tirasse, f. ոտանաւոր. ցանց • ուշ. ելդեղ.

E'pice, *sm.* herse, f. ասպիղ. • ցանելն • ցանելն • ելելն • ընդհանուր ընդհանուր • ելելն. ընդհանուր. • ելելն ելթիւ. • ելելն ելթիւ.

Erabóndo, a, *a. vagabond, e.* թափառական • խելագար.

Eránte, *a.* qui fait une faute. 2. *vagabond, e. volage.* վրիպող. մոլորեալ. պղտիզ. 2 • թափառական. մոլորական. երկիւղ եւ ապառնեալ. խելագար. ցնորի, խելագար խոհ. 2 • ելելն. խելագար. ելերհան. ելելն.

Stelle erranti, *étoiles errantes.* մոլորեալ. դնացուն աստեղք • աստեղք պանորհոց • մոլորհոցիր • ելելն ելելն.

Errâre, *vn. errer.* 2. *faire une faute.* 3. *s'égarer, s'écarter du droit chemin.* թափառել. յանել. 2. վրիպել. պղտիզ. մոլորել. յանել. 3. մոլորել. խոտորել. ելթիւ ելելն • ելելն. ելելն. 2 • ելելն. ելելն. 3 • ելելն ելելն. ելելն. ելելն.

Erráta, *sf.* portion, f. 2. *errata,* m. մասն բաժին. 2. վրիպանք մատենից. վրիպակագիր. ելս. հիսոն. 2. գրոհ խելագարութիւ. ելելն.

Errático, a, *a. vagabond, e.* թափառական • դէպ ելելի • խելագար • ոչ ելելն գարձ.

Errato, a, *a. confus,* trompé, *e.* վրիպակ. մոլորեալ. խորհ. ելելն. ելելն.

Erro, *sm. crochet qu'on met à côté des puits pour y suspendre des seaux, fer à crochet, m.* կոպ. կոպաւոր երկաթի առ ի գրպոյ ջրհորոյն խոնելոյ • ելելս ելելն ելելն ելելն • ելելն.

Erroneamente, *av.* par erreur. ելելն. թիւրամբ • վրիպամբ. ելելն • ելելն. ելելն.

Erróneo, a, *a. erroné, e. 2. errant, e.* ելելն. ելելն. ելելն. 2 • ելելն ելելն. ելելն. ելելն. ելելն. 2 • ելելն. ելելն. ելելն. 2 • ելելն. ելելն. ելելն. 2 •

Esacerbáre, *va. irriter.* գինեցուցանել. զայրացուցանել. դառնացուցանել. խռլիկն ածրբոյթ. ֆեղբոյթ. պղբոյթ. խռուելտղբոյթ. տրբոյթ։

Esagerâre, *va. exagérer, amplifier.* առաւելուլ. առատացուցանել. յամեաել. կոտակեցուցանել. մեծել. ֆեղբոյթ. պնչել. ֆեղբոյթ. ձգանբոյթ. ընուելել. գղղելա. յիրս նիմե։

Esageraziône, *sf. exagération,* f. առաւելութիւն բանից. յամեաութիւն. * չափաւ գանցութիւն. մեծել. ֆեղբոյթ. ձգանբոյթ. ընուելել. գղղելա. յիրս։

Esageratóre, trice, *s. qui exagère, qui amplifie.* ար առաւելու. առատացուցիչ. բազմացուցիչ. մեծել. ֆեղբոյթ. ակնախոհ. ձգանբոյթ։

Esagitâre, *va. agiter, persécuter.* աշխատութիւն առնել. առատացուցանել. ծեղել. ինձին. ֆեղ. խռլիկն վիրբոյթ. ճոճբոյթ ընձեռբոյթ. բռնութիւն ինմե։

Esagitaziône, *sf. agitation,* f. աշխատութիւն. առատապրանք. չարչարանք. խռլիկն. խռեցեալ. բռնութիւն ընձեռ։

Esagono, *sm. hexagone,* m. վեցանկիւն. ալիք ինալ. ընձեռնել. ընձեռնալ. ինձին. ֆեղ. խռլիկն. ընձեռնալ. ինձին։

Esalâre, *va. exhaler.* ծխել. արձակել. յղնել. բարել. հանել. ցոյնաալ (չարչ.) փաթաել. գառնալ ասլնի. ինձին. գալ ընձեռբոյթ. ընձեռնել. գալ ընձեռնալ. ֆեղ. վիրբոյթ. խռլիկն. գալ ընձեռնալ. ֆեղ. բռնութիւն գալ ինձին։

— lo spirito, *rendre l'âme.* անձնձանալ. հանել. փչել գոյին. ճոճ վիրբոյթ. ինձին. բռնութիւն. ֆեղ։

— l'ira, *exhaler la colère.* յղնել զբարկութիւն. բարկանալ. խռլիկ վր ընձեռնել ինձին. ֆեղ. ընձեռնել։

Esalaziône, *sf. exhalaison,* f. ծխելն. յղոգ. գոլորշի. յղնելն. բուբաւին. գալ ընձեռնալ. գալ ֆեղ. վիրբոյթ. գալ։

Esaltamènto, *sm. agrandissement,* m. exaltation, f. բարձրացութիւն. մեծութիւն. բարձրացուցելն. ամբառնալն. ինձինելինձին. ֆեղ. ընձեռնալ։

Esaltâre, *va. exalter, élever.* բարձրացուցանել. ամբառնալ. վերացուցանել. մեծացուցանել. ինձինելինձին. ինձինելինձին. ֆեղ. ընձեռնալ. ընձեռնալ. ինձին. գալ ինձին. ֆեղ։

Esaltatóre, *sm. panégyriste,* m. բարձրացուցիչ. գովիչ. փառաւորիչ. ֆեղինձին. ֆալին։

Esaltaziône, *sf. élévation,* f. բարձրութիւն. ֆալբարձրացն. բարձրանալն. ինձինելինձին. ընձեռնալ. ինձին. ֆեղ. ընձեռնալ. ինձին. ֆեղ. ընձեռնալ. ինձին. ֆեղ

Esaudiménto, *sm.* action d'exaucer. ունկնդրութիւն. լսելութիւն ետալ. ընդունելի գալ. ունկն դնել. անսալ. լսելի լինել. լսելութիւն ետալ. ականջ դնել. խոհեմութիւն, իմաստութիւն լինել.

Esauditóre, *sm.* qui exauce. լսող. լսելի ընդունելի. լսելութիւն ետալ. ետալու. լսող.

Esauríble, a. épuisable. սպառելի. ծախելի. դիզածախ. ծախուելիք. ետնելու ծախելիք.

Esaurire, va. épuiser, mettre à sec. ծախել. սպառել. ի ծախս առնել. ցամաքեցուցանել. ծախուելիք. զգալուած ետալ.

Esausto, a, a. épuisé, e. սպառեալ. ցամաքեալ. ծախուելիք. զգալուած. ետալու.

Esazione, *sf.* levée des impôts, exaction, f. պահանջումն. պահանջանք. հարկահանութիւն. գանձ. տէրութ. ասելով տեղերից ետալիք. տէրութիւն.

E'sca, *sf.* appât, m. 4. nourriture, f. 5. amadou, m. կեր. կանան. 2. հրագործանք. հրապոյրք. խելագրութիւն. 3. պատանք. խաբէութիւն. 4. կերակուր. ճաշակ. 5. լուցկի. եղ. տանի. դաշտի. ետ. կերի. 2. եղ ասելոց. ճերպ. այրուն. հիւթեղ. 3. ալարկոտ. ծուլ. հիւթ. ճեան. 4. եղեր. եղեր. ընտան. տաս. 5. եղ. եղերեր.

Escandescénte, a. qui se met en colère. բարկացող. ցասնչեալ. եղելոյ. եղելի. տարընչել.

Escandescénza, *sf.* fureur, promptitude, f. բարկութիւն. ցասումն. զայրացք. արագութիւն. իւղ. ծանր. տարընչելի.

E'scara, *sf.* (crosta che viene sulle ferite) escarre, f. կերեր. վերաց. եղոր. ետալ.

Escáto, *sm.* lieu pour mettre l'amorce, m. 2. amorce, f. 3. tromperie, f. տեղի կեր ետնոց արուելոյ. 2. խաղ. կեր. 3. հրապոյրք. խաբէութիւն. եղ ետնոց եղ. 2 եղ. 3. այրուն. հիւթ. ծուլ. ալ. ճեան.

E'schio, *sm.* (albero) sorte de chêne, f. ապդ կաղնոյ. ալր ծիս վրէն ալեաց.

Esciáme, *sm.* essaim, m. գունդ, պարք մեղուաց. ոչ ոեւէ. ոեւէ.

Escimento, *sm.* sortie, fin, issue, f. ելք. ծագ. վախճան. կատարած. ելքէն. եալ. ետ. ոեւէ.

Esclamáre, *vn.* crier. պատկել. գոչել ի մէջ բարձր. ետ լսելիօրէն. ձեռնտ ի ձեղուն լինել.

Esclamativo, a, a. d'exclamation. գոչելոյ. ձեղուն.

Esclamatóre, trice, *s.* qui pousse de hauts cris. որ գոչէն. պատկող. ետ լսելիօրէն. գոչելոյ.

Esclamazióne, *sf.* exclamation, f. գոչիւն. պատկ. ձիլ. լսելիօրէն. ձեղուն. ձեղուն.

Esclúdere, va. exclure, chasser. 2. retrancher, ôter. վանել. ետնել. ետնել. արգելել. ելքէն. ի ծագ. վախճան. կատարած. ետնել. գերծանել. գրկել. ետ ետ ետ. ետ ետ. ետ ետ.

ֆէդրուհի. ֆէլտշե. էդրահ օլօ-նաճախ. ևեծնէլ էյբէնեճէդ. բեճիմ։

Esecráre, *va. avoir en horreur, en exécration, détester.* ատել. անիծանել. նզովել. պղծել. պիղծ առնել, համարել. գարշել. գարշեցուցանել. զազրանալ. խորշել եւ գարշել. ևէֆբէր էրնէդ. էյբէնեդ. լռներ օֆուֆաֆ. ֆէդրուհի ըուֆուֆաֆ. էդրահ, խուրհահ էրնէդ։

Esecratório, *sm. serment accompagné d'imprécations*, m. երդումն նզովիւք հանդերձ. լռներ էլ, էլեռնէլ եէֆն։

Esecrazióne, *sf. exécration*, f. գարշութիւն. գարշելն. նզովք. անէծք. էդրահ. խուրհահ. լռներ. ֆէդրուհի. ևեծնէլ էյբէնեդ. ևէֆբէր։

Esecutívo, a, *a. exécutif, ve. որ ասյն կատարել. կատարիչ. էլլեռնէյի. իքրա էրնիրէյի։*

Esecutóre, trice, *s. exécuteur, trice.* կատարիչ. առնելի. գործելի. ապատաւոր. էլլեչէյեի. ասելե ևերնէրէյի. ասիլ. պլալ ըէֆբան. դ-ճրի. պէբրար. իքրա էրնէյի։

Esecutório, a, *a. exécutoire.* որ ասյն կամ բռնադատեալ կատարել. կատարիչ. բռնադատիչ. իքրա էրնիրէն. իքրաբնա ֆէճաբ էդէն։

Esecuzióne, *sf. exécution*, f. կատարութիւն. յարդիւնս, ի գործ ածելն. իքրա. ասելե ևերնէրէ. իքրա էրնէդ. ասել։

Esédra, *sf.* (luogo in cui i filosofi, i sofisti, ec. tenevano le loro conferenze) *eshèdre*, f. տունն խորհրդեան փիղևսոփայից եւ իմաստնոց. ալէվ էբէն վէ ֆեչէճօ-ֆլտրըն լճնա ևերէ։

Eseguíbile, *a. faisable.* կատարելի. զոր մարթ է առնել. ասելե ևեէբ. իքրաբ ֆ-ֆէն։

Eseguiménto, *sm. exécution*, f. կատարութիւն. ասելե ևերնէրէ. իքրա էրնէդ։

Eseguíre, *va. exécuter, accomplir.* կատարել. յարդիւնս, ի գործ ածել. առնել. ասելե ևերնէրէդ. իքրա, էյմալ, ըէդէրէլ էրնէդ։

Esempigrázia, *c. par exemple.* զոր օրինակ. ֆէճէչէն. ֆէճէլա. ֆէալ։

Esémpio, *sm. exemple*, m. օրինակ. նմանութիւն. առակ օրինակի. առակ. ախլք. ևօրնեդ. էուբէր. ևեճնէլ. ֆէչէ. ֆէճել. ասել. ըևճասլ։

Dar —, *donner l'exemple.* օրինակ լինել. շինել. էուբէր վէրֆէդ։

Esempláre, *va. copier, peindre.* առնուլ դհատաատան, զպատճէն գրոյն. նկարել. * օրինակել. ևօրնեչնէի ալճաֆ. ասոբէր ալճաֆ. ըասվէբ էրնէդ։

— *sm. modèle, exemplaire*, m. օրինակ. պատկեր. առակ օրինակի. ևօրնեդ. ասել. ֆասլէդ. ևեճաճասաբ։

— *a. exemplaire.* շինիչ. առաքինի. 2. որ օրինակ լինել մարթիցի. ընտիր. ազնիւ. գժուարագիւտ. ևօրնեդ ալճաֆ. ևօրնեդ ասլէնըբ. էուբէրնէճաֆ. ֆէճէլի էուբէր. 2. ալճասլ։

Esemplarità, *sf. bon exemple*, m. օրինակ բարեաց. շինութիւն. առաքինութիւն. եչիլէդ. ասելէդ. էուբէր։

Esemplarménte, *av. exemplairement.* իբրեւ զօրինակ. 2. անաբաւութեամբ. ամբծծութեամբ. ևօրնեդ էկալ. 2. ասելէբ էուբէր էլէն. էուբէր օլճաֆ վէնճ էլէ։

Esemplativaménte, *av. par des exemples.* օրինակաւք. ևօրնեդ էլէ։

Esemplatívo, a, *a. exemplaire.* օրինակաւք ցուցեալ, հաստատեալ. էուբէրնէճաֆ։

Esempláto, a, *a. tiré, copié*, e. առեալ, գրեալ, գրոչմեալ ի բուն օրինակէն. ևօրնեդէլէնֆիլ. ասալ նաճախէբէն ալընճլ։

Esemplificáre, *va. éclaircir par des exemples.* ցուցանել, յայտնել օրինակաւք. ևօրնեդ էեռնէրդէդ. ևօրնեչնէլէ ըաֆնել էրնէդ։

Esemplificazióne, *sf. emploi des exemples*, m. բերելն օրինակս, առակս. ևօրնեդ էեռնէրդէ։

Esémplo, *sm. exemple*, m. օրինակ. առակ. սխալք. ևօրնեդ. նաճախ։

Esentáre, *va. exempter.* ազատել. թողուլ. ազատ առնել. թողութիւն առնել. ասալ հարկ, անհարկ առնել. ալաֆ, սերակեն, ֆէալէլէմ, նաֆֆ, ալաֆ էրնէդ. նաֆֆ ֆըլճաֆ. ֆէալրնաֆաֆ։

Esentársi, *vp. se soustraire, se dispenser de faire qc.* ազատել. ազատ լինել. ֆէալրնաֆաֆ. ալաֆ, խալաֆ, ֆէաճլլէմ օլճաֆ։

Esénte, *a. exempt, délivré*, e. ազատ. ասալհարկ. անհարկ. ալաֆ. ֆէաճլլէմ. նաֆֆ։

Esenzionáre, *va. exempter.* ազատել. թողուլ. թողութիւն առնել. ալաֆ, նաֆֆ էրնէդ։

Esenzióne, *sf. exemption, immunité*, f. ազատութիւն. թողութիւն. առանձինն շնորհ. ասալհարկ. ալաֆրլըճ. նաֆֆլըճ. ֆէաճլլէմլէդ։

Esequiále, *a. funèbre.* յուղարկաւորութեան. գերեզմանական. ֆեյրէ ֆէրնէալլէֆ. ֆեյրէ։

Esequiáre, *va. faire les funérailles.* յուղարկել զպնացեալն. առնել յուղարկաւորութիւն. ևօլէյէ էեօմէդ. գեֆն էրնէդ. բռաաոմ ճենազէի ըէդէրնէդ։

Eséquie, *sf. pl.*) *obsèques*, m. pl. յուղարկաւորութիւն. ճենազէի ֆեյրէ. ֆեյրէ. ճենազէ. ևօլէնֆալըբմ. բռաաոմ ճենազէ. ըէչէրֆէի ճենազէ։

Esequíre, *va. exécuter.* կատարել. ի գործ, յարդիւնս ածել. իքրա էրնէդ։

Esercére, *v.* Esercitare.

Esercitaménto, *sm. exercice*, m. կրթութիւն. աշխատութիւն. զբաղումն. ըաչիֆալըմա. էման. չահմէր։

Esercitáre, *va. exercer.* կրթել. վարժել. ուսուցանել. թէքել. ընդելուցանել. 2. փորձել. 3. վարել. ի գործ, ի կիր արկանել. առնել. գործել. կատարել. ալըևէբէնֆ. էչլէնէդ. ևօյրենդ. ըալիմ, ֆէեորբ էրնէդ. 2. ֆէևենդ. ալնաֆ. ըէնդելանել. 3. էչլէդ. էրնէդ. փալճանաֆ. էման, իքրա, էաֆնիմալ, ըէդէրնէդ էրնէդ։

Esercitársi, *vp. s'exercer. 2. se tenir en mouvement.* կրթել զանձն. կրթել. ուսանել. վարժել. պարապել. ընդելանել. 2. շարժել. ձեմել. զգնալ. * շարժում ընել. ալըճլաֆ. ևօյրենդ. ֆաֆայէեֆ օլճաֆ. 2. հարեբէեի էրնէդ. ևէվէնդ։

Esercitatóre, *sm. maître d'exercice*, m. կրթիչ. ուսուցիչ. ևօյրեդչի. ֆալալէմ. ըալիմ էրնիրէյի։

Esército, *sm. armée*, f. camp, m. բանակ.

զօր· զօրք· պունդ· ճակատ· ասպեր· ասպ-
ետր· լեբէ· լեգէոն· ճեղք։

Esercizio, *sm. exercice*, m. *4. travail*, m. *fatigue*, f. կրթութիւն· ընդհանրութիւն· սո-
վորութիւն· վարժուն· չարժուն· 2· կըր-
թութիւն զինուորական· 3· ի կիր, ի գործ
արկանելն· վարելն· գործելն· կատարումն·
4· գործ· արուեստ· պաշտօն· պարապու-
թիւն· պարապումն· աշխատութիւն· վաս-
տակ· խոնջութիւն· ալէշք· ալէշքերմ·
եօյբէնի· հարեւաներ իրիրէմ, իրմե· հարեւաներ·
2· խալխ· ասպեր խալխի· 3· էշխեմ· գործ-
լոմնա· իսման· չեքա· խոխթալ· ինէտիլ· ամել·
4· խըզմէմ· ասնաղ· էշ· ւեսար· լոռլլ· լա-
ւըշմա· պահմէմ։

Tener in —, *tenir en exercice*. կրթել·
խալխ իրմէտ։

Fare dell' —, *faire des promenades*. զե-
մել· զգնալ· ւեպինմէտ։

Far l' —, *faire l'exercice*. ընդհանրացնել
զզօրս· կրթել· խալխ իրմէտ, իրիրէմէտ։

— de' cavalli, *manége*, m. վարելն, կրթելն
զերիւարս· ոխ խալխի· ամասլի եօղ· տիբ-
սէն։

Esereditáre, *va. déshériter*. զրկել ժառան-
գութենէն· տրոպոյն ընբարձակ։

Esibíre, *va. offrir*, *présenter*. մատուցանել·
ընծայիցուցանել· յանդիման, առաջի առ-
նել· ասանմաք· ինէտիլ, տրւլ իրմէտ· հասուս-
իրնե ւեկիրմէտ· ւեօսինբրմէտ։

Esibírsi, *vp. s'offrir*. մատչել· յանդիման լի-
նել· ընծայել· տրւլ օլմաք· եդեմ օլասնմաք։

Esibíta, *sf. présentation*, f. մատուցանելն·
յանդիման առնելն· տրւլ եդեար· ինէտիլիք
իրմե։

Esibitóre, *sm. qui offre*. մատուցանելի· մա-
տուցիչ· մատուցօղ· ասնանն· եդեար, տրւլ
եօնե։

Esibizióne, *sf. exhibition*, *offre*, f. մատու-
ցումն· ընծայութիւն· յանդիմանութիւն·
տալչութիւն· ընծայ· նուէր· տրւլ եդեար·
ինէտիլիք· իրհաֆ։

Esigénte, *a. exigeant*, *e. կարեւոր· բռնա-
դատիչ· պահանջօղ· խոնչխճի· խալէպ։

Esigénza, *sf. besoin*, m. *exigence*, f. պէտք·
հարկ· կարիք· եհթիյաճ· պէտքերաճ· խալէպ·
ւեբէ· հաճեկի։

Esígere, *va. exiger*, *faire payer*. սահպել·
բռնադատել· պահանջմամբ ներել· պա-
հանջել· խալէպ իրմէտ· խոնչխճ։ հասլնալ
խոնչխճ։

Esigíbile, *a. exigible*. պահանջելի· խալէպ
օլասնմաք· խոնչխճ։

Esíglio, *sm. exil*, m. տարագրութիւն· մեր-
ժումն· վտարումն· աքսորք· պէրիւքնէլէ։
պէրիւքն· նեֆի։

Esiguo, a, *a. modique*, *petit*, *e. դժդն· սա-
կաւ· փոքր· ազ· խալէխ· ւեբէխ։

Esilaráre, *va. réjouir*, *récréer*. ուրախ առ-
նել· զուարթացուցանել· զբօսուցանել· պե-
վինիրմէտ։ լաղ, լաթիման իրմէտ։

Esíle, *a. mince*, *maigre*. նուրբ· անասուր·
սկաւ· վտիտ· ինճե· ղայըճի։

Esiliáre, *va. exiler*, *bannir*. աքսորել· տա-
րագիր առնել· ըստ աշխարհ հանել· վտա-
րել յաշխարհե· ի վտարանդիս հանել·
սահմանել· * քշել· պէրմէտ· պէրիւքն, նե-
ֆի իրմէտ· նեֆի պէկէտ իրմէտ։

— *vn. être banni*. տարագիր լինել· պէրբ-
ինէնէ ինիրմէտ· պէրիւքն օլմաք։

Esílio, *sm. exil*, m. տարագրութիւն· մեր-
ժումն· աքսորք· պէրիւքն· պէրիւքնէնլէտ·
պէրիւքն նեբէ· նեֆի։

Esímere, *va. exempter*. ազատել· պահել·
ֆօրղաճարմաք· ըբէմսմաք· ալաչ իրմէտ։

Esímio, a, *a. excellent*, *e. երեւելի· ազնիւ·
ընտիր· պատուական· պաճնէլի· օնլար·
ալչի· ալ· նասիր· երիմնէնէ։

Esinaníre, *va. anéantir*. ունայնացուցանել·
ընդունայն առնել· ջնջել· ջրել· եօղ, նա-
պօտ իրմէտ։

Esisténte, *a. existant*, *e. է· գոյ· էական·
օլան· վար· վար օլան· մեճմօտ։

Esisténza, *sf. existence*, f. էութիւն· գոյ-
ութիւն· գոյաւորութիւն· վար· վարլըճե·
վեճնաճ· վար օլմաք, օլասնլար· մեճմօտլար։

Esístere, *vn. exister*. կալ· լինել· էանալ·
վար օլմաք· պուլունմաք· մեճմօտ, հասլ, հա-
սլ օլմաք· պուբմաք։

Esitaménto, *sm. perplexité*, f. վարանք· եր-
կեւան երկմտութեան· տարակոյս· ալէպհէ·
վէվէնէ։

Esitáre, *va. vendre*, *débiter*. 2. *hésiter*. վա-
ճառել· 2· վարանել· տարակուսել· ասե-
մաք· 2· էյհպհեպէ օլմաք, գալմաք· էյհպհէ-
լէնմէտ։

Esitazióne, *sf. incertitude*, f. երկմտութիւն·
երկմտութիւն· էյհպհէ· վէվէնէ։

E'sito, *sm. sortie*, f. *2. issue*, f. *3. débit*,
m. *vente*, f. ելք· ելանելն· 2· ելք· կատա-
րած· վախճան· 3· վաճառ· վաճառումն·
ըբէճլ· խասրօֆ· 2· սօն· ափըգեն· եօղնի· 3·
սահրլ։

Esiziále, *a. pernicieux*, *se. վնասակար· պա-
բարլը։

E'sodo, *sm. exode*, m. ելք· կիրք ելից· սէֆր-
խալ-ֆասասրօֆ։

Esófago, *sm.* (canale della gola in cui pas-
sano gli alimenti) *œsophage*, m. որկոր·
պօղազ· պօղազ պէնէյի· պէրի։

Esorbitánte, *a. exorbitant*, *e. անչափ· ան-
հնարին· կարի յոյժ· օրանըդլ· էֆրաճ· հաս-
պեն ւեբասէ· պէրնեճաճէդլ։

Esorbitánza, *sf. excès*, *superflu*, m. անչա-
փութիւն· անհնարին, անչափ իրք· օրան-
ըդլըբէ· ւեբասէլէէ· ւըֆլասէ· նեճասալը·
նեճասալըբ։

Esorcísmo, *sm. exorcisme*, m. երդմնեցու-
ցանելն· եֆֆասն· պերիբէրի· ապլնեճի։

Esorcísta, *sm. exorciste*, m. երդմնեցուցիչ·
եֆֆասն օֆօյան· եֆֆասնճա· ճին ընբարան։

Esorcizzáre, *va. exorciser*. երդմնեցուցա-
նել· ճին ընբարձակ· եֆֆասն օֆօսմաղլա ճին-
լերէ պեֆ իրմէտ։

Esórdio, *sm. exorde*, m. սկիզբն· յառաջա-
բան· սկզբան բան· խալիկսա· պեպրեկ· պեն-
լիէ· պեռ· պերլալը· պիպաճէ· մուֆաբրեմ·
ւեօղ պաշը։

Esordíre, *vn. commencer*. սկիզբն առնել·
պաշլամաք· ղարսա իրմէտ։

Esornáre, *va. orner*. զարդարել· պեզենէտ·
փօնանմաք։

Esornativo, a, a. demonstratif, ve. ցուցիչ (անա). ակնհայտ։

Esortâre, va. exhorter, exciter. յորդորել. յօժարեցուցանել. քաջալերել. զօրացուցանել. խօսքին. վերջին վերմոռ. խօսքին. նախաբանութիւն։

Esortativo, ìa, a. qui exhorte. յորդորիչ։

Esortatório, ì, յորդորանաչիչ. քաջալերիչ. քաջալերական. խօսքին. նախաբանական. վերջին վերջին։

Esortazione, sf. exhortation, f. յորդորութիւն. խօսք։ նախաբանութիւն. վերջին։

Esóso, a, a. odieux, se. ատելի. նախանձոտ. վեղարոտ։

Esótico, a, a. exotique. օտար. եկամուտ. եղանձնէ. եկեղեցի. եկեղեցի։

Espándere, va. épancher. պարզել. ձգել. արձակել. բանալ. տարածանել. սերմանել. վերմոռ. խոյանք. սուրհանդակ. սլանք։

Espansióne, sf. étendue, f. épanouissement, m. տարածութիւն. տարածանութիւն. սերմանութիւն. բանալի. վերմոռ. խոյանք. սլանք։

Espediênte, sm. expédient, ressort, m. միջոց. արուեստ. պատճառք. հնարիմիջոց. լուծ. ------. ծուղակ. ելք։

Espediênte, a. expédient, e. convenable, utile. օգտակար. մեծարանք. կարեւոր. պատշաճ. ձեռնտու. վայելուչ. լուսէ. լուսէ. նպատակէ։

Espedire, va. expédier, dépêcher. տարածել. կատարել. փութով. ձեռքէ. փութացուցանել. լուծանք. նշանագրել. պերճերէ. ուղարկել։

Espeditivo, a, a. expéditif, ve. փութ. արագ. ուղեկից. նպատակ. նշանագրական. լուծանք։

Espedizióne, sf. expédition, f. արագութիւն. փութ. ձեռք. 2. զօրքի պատերազմի. առաքելութիւն. հնարիմիջոց. 3. առաքելութիւն. կատարելութիւն փութով. լուծանքներ. ուղեկից. պերճերէ։

Espéllere, va. chasser, expulser. հալածական առնել. հալածել. մերժել. հանել. ծուղակ. նշանագրել. 2. ելք. 3. լուծանք. պերճերէ։

Esperientemênte, av. par expérience. փորձով. ընդհանրապէս։

Esperiênza, sf. expérience, f. essai, m. փորձ. տեղեկութիւն. հարատութիւն. խելամտութիւն. ընդհանրապէս. խորհուրդ. նշանագրութիւն. ուղեկից. ուղեկից։

Aver —, avoir connaissance. տեղեկակ. գիտուն. փորձ. խելամտութիւն լինել. նշանագրել. ընդհանրապէս։

Esperimentâle, a. expérimental, e. փորձական. փորձական. ընդհանրապէս. ընդհանրապէս։

Esperimentâre, va. expérimenter. գիտուն. գործ առնուլ. գիտել. հնարիմիջել. ի վերայ հնարանել. ընդհանրապէս. ուղեկից. ընդհանրապէս. խորհուրդ. նշանագրել։

Esperimentâto, a, a. expérimenté, e. փորձեալ. 2. գիտուն. տեղեկակ. գիտուն. գործ առնուլ. ընդհանրապէս. ուղեկից. ընդհանրապէս. 2. նշանագրել. ընդհանրապէս։

Esperimentatóre, sm. qui fait expérience. որ փորձ փորձէ. որ գիտուն առնու. ուղեկից. ընդհանրապէս. խորհուրդ։

Esperimento, sm. expérience, f. փորձ. խելամտութիւն. տեղեկութիւն. ընդհանրապէս. խորհուրդ. նշանագրութիւն. ուղեկից։

E'spero, sm. l'étoile du soir, f. գիշերավարտ. ընդհանրապէս. ընդհանրապէս։

Espertamênte, av. en maître, par expérience. փորձու. տեղեկութեամբ. խելամտութեամբ. ընդհանրապէս. նշանագրութեամբ. ընդհանրապէս։

Espérto, a, a. connaisseur, se. expérimenté, e. տեղեկակ. գիտուն. գործառ. ընդհանրապէս. ընդհանրապէս. ընդհանրապէս. ընդհանրապէս. ընդհանրապէս. ընդհանրապէս։

Espetibile, a. désirable. ախնդրելի. ընդհանրապէս։

Espettâre, va. attendre. յուսալ. սպասել. ակնկալել. ընդհանրապէս։

Espettativa, sf. attente, f. սպասումութիւն։

Espettazióne, f. յոյս. խոհ։

Espettoratíve, va. expectorer. մաքրել գնացական. թեթեւցուցանել. ընդհանրապէս. ընդհանրապէս։

Espettoratióne, sf. expectoration, f. մաքրելի մաքրական. ընդհանրապէս. ընդհանրապէս։

Espianatóre, sm. interprète, m. թարգմանիչ. ակնհայտել. ընդհանրապէս։

Espiâre, va. expier. 2. épier. քաւել. առնել քաւութիւն. սրբել. 2. գիտել. լրտեսել. ընդհանրապէս. ընդհանրապէս. ընդհանրապէս. ընդհանրապէս. ընդհանրապէս. ընդհանրապէս։

Espiatório, a, a. expiatoire. քաւիչ. քաւութեան. ընդհանրապէս. ընդհանրապէս։

Espiazióne, sf. expiation, f. քաւութիւն. 2. գոհ քաւութեան. ընդ. ընդհանրապէս. ընդհանրապէս։

Espiâre, va. voler, escamoter. գողանալ. գիտուն. ընդհանրապէս։

Espilatóre, sm. voleur, escamoteur, m. գող. ընդհանրապէս։

Espiráre, va. expirer. շնչել. ընդհանրապէս։

Espiraziône, sf. expiration, f. շունչ. ընդհանրապէս։

Esplicâbile, a. explicable. ակնհայտելի. ընդհանրապէս։

Esplicâre, va. expliquer. ակնհայտել. ընդհանրապէս. ընդհանրապէս։

Esplicativo, a, a. explicatif, ve. ակնհայտ. ընդհանրապէս։

Esplicatóre, sm. interprète, m. ակնհայտիչ. ընդհանրապէս։

Esplicaziône, sf. explication, f. ակնհայտութիւն. ընդհանրապէս։

Esplicitamênte, av. explicitement, expressément. յայտնապէս. ընդհանրապէս։

Esplícito, a, a. clair, distinct, e. յայտնի. պարզ. ընդհանրապէս։

Esplódere, vn. faire explosion. ընդհանրել. ընդհանրապէս։

Esplorâre, va. épier, observer. գիտել. լրտեսել. ընդհանրապէս։

Esploratóre, trice, *s. observateur, trice, espion, ne.* լրտես· գէս· լրտեղծ· ծոոո

— da uno, *aller trouver qn. երթալ ում. գնալ ումի մոտ.*

— *sm. être*, m. 2. *état*, m. *գոյութիւն. գոյացութիւն. 2. չափ. ասպետական. վարքագիծ. ճիշտ. հանգիստ. 2. հաւ.*

Essicante,) *a. qui a la vertu de dessé-*
Essiccativo, a,) *cher. չորացուցիչ. ցամաքեցուցիչ. գոլորշացուցիչ.*

Essiccazione, *sf. dessèchement*, m. *չորացուցանելիք. գոլորշացնելիք.*

E'sso, *pr. m. il, lui. նա. ինքն. նա ինքն. ե. ինքնի. ինքնին.*

Con — lui, lei, *avec lui, avec elle. ընդ նմա. նմանօք. ամենայն.*

Con essoméco, con essotéco, *avec moi, avec toi. ընդ իս. ընդ քեզ. քեզ. ընդ ինքնիս էնք. ինքն էնք.*

Essódio, *sm.* (intermezzo nelle commedie antiche) *farce*, f. *միջին խաղ գոլանդական արուեստից. խեղկատակութիւն. ծաղրանք ծաղրանք. ծաղրական.*

Essúto, (participio del verbo Essere) *été. եղեալ. լեալ. ըլլալ.*

Està,) *sf. l'été*, m. *ամառն. ԼԱ. ՈՒՅՏ.*
Estáte,) *sm.*

E'stasi, *sf. extase*, f. *ravissement d'esprit*, m. *զարմացումն. հայրս ելս. հայրեր. ոգեր. ոգեղ.*

Estático, a, *a. extatique. զարմացեալ. ի հիացման եղեալ. հայրան ելս. ոգեղ. ոգեղեր.*

Estemporále,) *a. soudain, e. fait sur-le-*
Estemporáneo, a,) *champ. յանկարծական. առանց պահպանութեան. անյուսական. յանժամայ. ոգեղ ելս.*

Estendere, *va. étendre. տարածանել. ձգել. երկայնել. ԼԱՅՆԵԼ. ՍՈՂՈՒԵԼ. ԼԵՐԵԼ.*

Estensióne, *sf. extension*, f. *տարածութիւն. երկայնութիւն. լայնութիւն. ընդարձակութիւն. ԼԱՅՆԵԼ. ԼԵՒՆԼԻՆ. ՀԱՐԱ. ՏԻՐՈՒԹԻՒՆ.*

Estènso, a, *a. étendu, e. ձգեալ. տարածեալ. ԼԱՅՆՑԱԼ. ԼԵՒՆ. ՍՈՂՈՒՆ.*

Estenuáre, *va. exténuer. նիհարել. մաղել. վատել. անպատրաստանել. ԼԱՐԼՈՒՆԱՑ. ՀԱՆԱՑ ԼԻՆԵԼ.*

Estenuazióne, *sf. extenuation*, f. *affaiblissement*, m. *նիհարութիւն. անպատրաստութիւն. ԼԱՐԱՑԵՑ. ՀԱՆԱՑԵՑ.*

Esteriére, a. *extérieur, e. արտաքին. ԱՐՏԱՔԻՆ. ԴՈՒՐՍ. ԼԱՐՏԻՆ. ԱՐՏԱՔՈ.*

Esteriorità, *sf. l'extérieur*, m. *արտաքինութիւն. արտաքին երեսք. ԴՈՒՐՍՈՒԹԻՒՆ. ԼԱՐՏԻՆՔ. ԱՐՏԱՔՈՒՆ. ԴՈՒՐՍՔ.*

Esteriorménte, *av. extérieurement. արտաքուստ. արտաքոյ. ԱՐՏԱՔՈՒՆ. ԱՐՏԱՔՈՒՆՔ. ԴՈՒՐՍՈՒՆ. ԴՈՒՐՍՔ. ԼԱՐՏԻՆՔ. ԴՈՒՐՍԻՆ. ԼԱՐՏԻՆ.*

Estermináre, *va. exterminer. բառնալ. ապառազատ ՏԱՊԵԼ. ասատիկել. կորուսանել. բնաջինջ առնել. անհետել. ապրատ առնել. ԱԲՈՀԵՑՆԵԼ. ԱԲՈՀԵ. ԼԱՆ. ԼՐԻՒՈՒՆ. ՃԱԼ. ԼՐԻՒԵԼ.*

Esterminatóre, trice, *s. exterminateur, trice. ասատիկ. ՏԱՊԻՉ. ԼԱՆ. ԼՐԻՒՈՒՆԱՑՈՂ. ԱԲՈՀԵՑՈՂ.*

Esterminazióne, *sf. extermination*, f. *ասատիկումն. բնկումն. բնաջինջ ապականութիւն. ապրատառնութիւն. ԼՐԻՒՆ. ապրատառնութիւն. ԼԱՆԵԼՈՒ. ԱԲՈՀԵՑՆԵԼՈՒ. ԱԲՈՀԵ. ԼԱՆ. ԼՐԻՒՈՒՆ. ՃԱԼ. ԼՐԻՒԵԼ.*

Esterminio, *sm. ravage*, m. *ասատիկումն. կորստառնութիւն. ասեր. ԼԱՆ. ԼՐԻՒԵԼ.*

Esternaménte, *av. extérieurement. արտաքուստ. արտաքոյ. ԱՐՏԱՔՈՒՆ. ԱՐՏԱՔՈՒՆՔ. ԴՈՒՐՍՈՒՆ. ԴՈՒՐՍՔ. ԼԱՐՏԻՆՔ. ԴՈՒՐՍԻՆ. ԼԱՐՏԻՆ.*

Esternáre, *va. déceler ses pensées, ses intentions. յայտնել զմտաւ. զերազդրդր իւր. ՏԵՐՈՒԹԻՒՆ ԱՐԱՒՆ. ԲԱՑԱՒՆ ԼԻՆԵԼ.*

Estérno, a, *a. externe. 2. d'hier. արտաքին. 2. երեկին. ԱՐՏԱՔՈՒՆ. 2. ԱՆՑԵԱԼ.*

Estersivo, a, *a. détersif, ve. մաքրիչ. ԲԱՑՈՂԻՉ.*

Estesaménte, *av. tout au long. երկար. երկայնաձիգ. բանիցդ. լայնագոյն պարագայութիւն. ԲԱՑԵԼ ԼԱՑԵԼ. ԱԼԲԱՑԵԼ. ԲԱՑԱԼԱՑ. ՏԱՆԱՑԱՑ. ԱԲԱՑԱՑ. ԱԲԱՑԱՑԵԼ. ԱԲԱՑԱՑԵԼ. ԱԲԱՑԱՑԵԼ. ԱԲԱՑԱՑԵԼ.*

Estéso, a, *a. étendu, e. տարածեալ. ընդարձակ. ՄԵԾԱՑԱԾ. ՏԱՐԱԾՈՒԱԾ. ԱՐԿԱՅՆԱՑԱԾ. ՍՈՂՈՒՆ. ՀԱՅՈՑԼԵՐ. ՀԱՆԱՑԵԼ. ՀԱՅՈՑԼԵՐ.*

Estima, *sf. considération*, f. *կարծիք. խորհուրդ. 2. պատիւ. անուն. ԲԱՐՁՈՒ. ԲԱՐՁ. 2. ԱՐԺԱՆ. ԲԱՐՁ. ԼՈՒ.*

Estimábile, *a. estimable. երեւելի. պատուական. ԱՐԺԱՆԱՐԼԻ. ՈՒԼԻ ՈՒԼԼԻ.*

Estimáre, *va. estimer. համարել. կարծել. 2. ՄԵՆԱՐԺԼ. ՄԵՆ ՀԱՄԱՐԺ. ՂԱՆ. ԲԱՐՁԻ ԼԻՆԵԼ. 2. ԱՐԺԱՆԱՐ. ԲԱՐՁԻ ԼԻՆԵԼ.*

Estimativa, *sf. estimative*, f. *զգայարանական կարծեցյդ. ԲԱՐՁԱՀԱՏԻ ԲԱՆԱԿԱՆ.*

Estimatóre, *sm. estimateur*, m. *որ զին ինչ համարէ. զատաւոր. քննիչ. ԲԱՐՁԱՀԱՏ. ՓՈՒԼԱՀԱՏ. ԱՐԺԱՆԱՐ. ԲԱՐՁԻՉ. ԱՐԺԱՆԱՐԻՉ.*

Estimatrice, *sf. celle qui estime*, f. *որ զին համարէ. զատաւոր. ԲԱՐՁԱՀԱՏ. ԱՐԺԱՆԱՐ. ԲԱՐՁԻՉ.*

Estimazióne, *sf. opinion*, f. 2. *estimation, évaluation*, f. *կարծիք. խորհուրդ. 2. զին. գործ. ԲԱՐՁԻՔ. ՓՈՒԼ. 2. ԱՐԺԱՆ.*

Estimévole, *a. estimable. ՄԵՆԱՐԺ. զատաւոր. ԱՐԺԱՆԱՐԵԼԻ. ՀԱՐԱՐԵԼԻ.*

E'stimo, *sm.* (gravezza sui beni stabili) *impôt*, m. *չարկ. տուրք. ՀԱՐԿ.*

Estinguere, *va. éteindre. 2. lig. tuer. չիմացանել. անցուցանել. խափանանել. 2. սպանանել. ԱԲՈՀԵՑՆԵԼ. ԼՐԻՒ ԼԻՆԵԼ. ԴԱՐԳ. ԲԱՐՁՐԱՑ. 2. ԲՈՂՈՔԱՀԱՐ.*

Estinguíbile, *a. qui peut s'éteindre. չիմանալի. չիմանելի. ԱԲՈՀԵ. ԱԲՈՀԵԼԻ. ԱԲՈՀԵԼ.*

Estinguiménto, *sm. extinction*, f. *չիմացումն. ԼՐԻՒՄՆ.*

Estinguitóre, *sm. qui éteint. չիմացիչ. ԱԲՈՀԱՀԱՐ.*

Estínto, a, *a. éteint*, e. 2. *mort*, e. *չիմացեալ. 2. մեռեալ. ԱԲՈՀԱՑԵԼ. 2. ԲՈՂՈՔԵԼ.*

Estinzióne, *sf. extinction*, f. *չիմացումն. ԱԲՈՀԱ. ԼՐԻՒՄՆ.*

Estirpaménto, *sm. extirpation*, f. *խլումն. ԱՐՄԱՏԱՀԱՆՈՒԹԻՒՆ. ՀԱՆԱՑԵԼ. ԽՈՀ.*

Estirpáre, *va. extirper. արմատից խլել. քակել. ՀԱՆԵԼ. ՀԱՆԱՑԱՀԱՆԵԼ. ԱԲՈՀԱՀԱՆԵԼ. ՀԱՆԱՑԵԼ. ՀԱՆԱՑԱՀԱՆԵԼ. ԱԲՈՀԱՀԱՆԵԼ.*

Estirpatóre, *sm. extirpateur*, m. խիլ · քաղիչ · սերմնաքաղ · ընձուղաքաղիչ · ծառաքաղիչ։

Estirpazione, *sf. extirpation*, f. ծիլամահ խլացում · ծծմբոցել · սերմնաքաղ ընձուղացում։

Estivále,)a. *d'été.* ամառային · ամառնային։

Estívo, a, ի·ալ·ալը · ի·ալ·ալէի · ի·ալ·ու գնաքնէ։

E'sto, pr. m. (sincopato da Questo) *ce, cet, -te.* դա։

Estógliere, *va. élever. 2. louer, vanter.* բարձրացուցանել · գնահատանք · 2 · գովել · ի·ալ·ու գնաքնէ գնալ·ցնել · 2 · գնա ի·ալ·ու գնաքնէ։

Estollénzia, *sf. orgueil*, m. հպարտանքնէ · ամբարտաւանութիւն · հոգ·ու·ալ·ու գնաքնէ։

Estóllere, *va. élever. 2. vanter, louer.* բարձրացուցանել · գնահատանք · 2 · գովել · գրատաւել · ծծմբոցել գնալ·ցնել · ի·ալ·ու գնաքնէ գնալ · 2 · ծծմբոցել · գնա ի·ալ·ու գնաքնէ։

Estóllersi, *vp. se vanter, se glorifier.* պարծել · պանծանալ · ծծմբոցնալ։

Estórquere, *va. extorquer.* կորզել · յափշտակել · ոչ իւն ալ·ալ · ծ·գ·ալ·ալ։

Estórre, *va. excepter, exempter.* ի բաց առնել · գատանել · որոշել · խրամ, ի·ալ·ու գնաքնէ գնալ · ալ·ալ·ալ ալ·ալ·ալ·ալ։

Estorsióne, *sf. extorsion*, f. յափշտակութիւն · գերազանց · ոչ իւն ալ·ալ · ծ·գ·ալ·ալ։

Estórto, a, *a. usurpé, extorqué, e.* յափշտակեալ · կորզեալ · ոչ իւն ալ·ալ·ալ·ալ · ծ·գ·ալ·ալ։

Estradotáli (beni), *sm. pl. biens paraphernaux*, m. pl. անպէսական իրաց ընծայ · ալ·ալ·ալ ալ·ալ·ալ ծ·գ·ալ·ալ · ալ·ալ·ալ ալ·ալ·ալ ալ·ալ·ալ ալ·ալ·ալ։

Estragiudiciále, *a. extrajudiciaire, -ment.* դատաստանից դուրս · դատաստանի պէս · ալ·ալ·ալ ալ·ալ·ալ։

Estraneamènte, *av. étrangement.* արտաքսաբար · ալ·ալ·ալ ալ·ալ·ալ։

Estráneo,)a, *a. étranger, e.* օտար · օտարական · ալ·ալ·ալ ալ·ալ·ալ։

Estránio,)գան · ալ·ալ·ալ · ալ·ալ·ալ · ի·ալ·ալ·ալ ալ·ալ·ալ։

Estráno,)ալ·ալ · ի·ալ·ալ · ալ·ալ·ալ։

Estraordinariaménte, *av. extraordinairement.* արտաքոյ սովորութեան · օրինակ ալ·ալ·ալ ալ·ալ·ալ։

Estraordinário, a, *a. extraordinaire.* անսովորական · անկարգ · արտաքոյական · ծգրտանիկ · ծգրտական · օրինակ ի·ալ·ալ · ալ·ալ ալ·ալ·ալ ալ·ալ·ալ։ ի·ալ·ալ ալ·ալ·ալ · ալ·ալ·ալ ալ·ալ·ալ · ալ·ալ·ալ ալ·ալ·ալ · ալ·ալ·ալ ալ·ալ·ալ · ալ·ալ·ալ ալ·ալ·ալ · ալ·ալ·ալ ալ·ալ·ալ։

Estrárre, *va. extraire.* հանել · արտաքս հանել · 2 · քաղել · առնել քաղուածոյ · ծալ·ալ·ալ ալ·ալ·ալ · ալ·ալ·ալ ալ·ալ·ալ · ալ·ալ·ալ ալ·ալ·ալ։ 2 · ալ·ալ·ալ ալ·ալ·ալ · ալ·ալ·ալ ալ·ալ·ալ · ալ·ալ·ալ ալ·ալ·ալ · ալ·ալ·ալ ալ·ալ·ալ · ալ·ալ·ալ ալ·ալ·ալ։

Estratto, *sm. extrait*, m. մզեալ · քաղեալ · հիւթ · 2 · քաղուածոյ · ծալ·ալ·ալ ալ·ալ·ալ · ալ·ալ·ալ ալ·ալ·ալ · ալ·ալ·ալ ալ·ալ·ալ · ալ·ալ·ալ ալ·ալ·ալ · ալ·ալ·ալ ալ·ալ·ալ · ալ·ալ·ալ ալ·ալ·ալ։

— a, *a. extrait, e.* հանեալ · արտաքս հանեալ · քաղեալ · ալ·ալ·ալ ալ·ալ·ալ։

Estravagánte, a. *extravagant, e.* պլպեղակ · անսովորական · 2 · ցասկոտ · խիտ · սասանական · ծգրտական ի·ալ·ալ · ալ·ալ · 2 · ալ·ալ·ալ ալ·ալ·ալ։

— *sf. extravagante*, f. քաղուածոյք օրինագրութեանց քաղաքացապաշտ յատկութիւն ի գիրս կանոնաց · ալ·ալ·ալ ալ·ալ·ալ ալ·ալ·ալ ալ·ալ·ալ։

Estravagánza, *sf. extravagance*, f. անսովորական · պլպեղակ · անշնորհք իր · 2 · նենգաստութիւն · յաղանդութիւն · ալ·ալ·ալ ալ·ալ·ալ · ալ·ալ·ալ ալ·ալ·ալ · ալ·ալ·ալ ալ·ալ·ալ։

Estravasáto, a, *a. extravasé, e.* զնգեալ արտաքս · ալ·ալ·ալ։

Estrazióne, *sf. extraction*, f. հանումն · 2 · ազգ · առյմ · ազգատոհմ · ալ·ալ·ալ ալ·ալ·ալ · ալ·ալ·ալ ալ·ալ·ալ։

Estremaménte, *av. extrêmement.* մեծապէս · կատ·ալ · ալ·ալ · անշնորհս · ալ·ալ · ալ·ալ·ալ · ալ·ալ·ալ ալ·ալ·ալ։

Estremáre, *va. réduire aux dernières extrémités.* ի նպաղ հասուցանել · ալ·ալ·ալ · ալ·ալ·ալ ալ·ալ·ալ։

Estremità, *sf. extrémité*, f. ծայր · ծագ · 2 · ի·ալ·ալ·ալ ալ·ալ·ալ · ալ·ալ·ալ ալ·ալ·ալ · ալ·ալ·ալ ալ·ալ·ալ · ալ·ալ·ալ ալ·ալ·ալ։

Estrémo, *sm. extrémité*, f. սրճան · վախճան · ալ·ալ · ի·ալ·ալ։

Essere agli estremi, *être à l'extrémité.* յոգին ապաստան լինել · մերձ ի վախճան լինել · ալ·ալ ալ·ալ·ալ ալ·ալ·ալ · ալ·ալ ալ·ալ·ալ ալ·ալ·ալ ալ·ալ·ալ։ — a, *a. dernier, e.* 2. *extrême.* վերջին · 2 · յետին · սասանի · անշնորհք · ալ·ալ · ալ·ալ·ալ · 2 · ալ·ալ · ալ·ալ ալ·ալ·ալ · ալ·ալ·ալ ալ·ալ·ալ · ալ·ալ·ալ ալ·ալ·ալ։

Estrinsecaménte, *av. extérieurement.* 2. *évidemment.* արտաքսաբար · արտաքոյ · 2 · յայնմանէս · ալ·ալ·ալ ալ·ալ·ալ · 2 · ալ·ալ·ալ ալ·ալ·ալ · ալ·ալ·ալ ալ·ալ·ալ։

Estrinséco, a, *a. extrinsèque.* արտաքին · օտար · ներամնատ · ալ·ալ·ալ ալ·ալ·ալ · ալ·ալ·ալ ալ·ալ·ալ։

E'stro, *sm. enthousiasme*, m. *verve*, f. *humeur fantasque.* պատկառանք · * ալ·ալ·ալ · ալ·ալ · ալ·ալ ·

Esulceramẽnto, *sm. ulceration*, f. վէրք · Խոց ·

Esulcerâre, *va. ulcérer.* 2. fig. *aigrir, irriter.* վիրաւորել · խոցել · 2 · զայրացուցանել · գինդիացուցանել · դառնացուցանել · Խոցոտել · պերճախօս · 2. ամբարտ · Խռիվեցնել · ոչընչանալ ·

Esulcerazione, *sf. ulcération*, f. վէրք · Խոց ·

Esule, *a. exilé*, e. աքսորեալ · տարագիր · Հեղեղն · պերճախօս · Խոցոտիչ · Խռիվեցնող · ջոկող ·

Esultânte, *a. joyeux, se, ravi de joie.* ցնծացեալ · ծիղոպիս · ուրախ · պերճախօս ·

Esultâre, *vn. tressaillir de joie.* ցնծալ · խրոխտալ · ըստէպէտ ուրախանալ · Հեր · պերճախօս · Հեղեղն ·

Esultazione, *sf. tressaillement de joie*, m. ցնծութիւն · ծիղոպիս · ուրախութիւն · ըստէպէտ · Խռիվեցում · պերճախօս ·

Esumazione, *sf. exhumation*, f. Հանելութ ի գերեզմանէ · պերճասան ըստ ոտին ·

Esuperânte, *a. excessif*, ve. առատ · անչափ · ոչ ըստ ·

Esurire, *vn. être affamé.* Քրհեմել · քաղցնալ · ստ պերճախօս ·

Età, *sf. âge*, m. Հասակ · տիր · 2 · գար · Հեղ · Հերհեղ · Հեղինակ ·

Etâde, *Ivoire* · Խոչ · ըստ · 2 · ոտ · պերճ · Հեր · ըստ · Հերհեղ · Հեղինակ ·

Etera, *sf.*) *éther*, m. եթեր · օդ · Հեղեղ ·

Etere, *sm.*) ֆեղեր ·

Etéreo, a, *a. éthéré*, e. եթերեղ · օդոյ · Հեղեղ ·

Eterizzâre, *va.* (ridurre alla purità dell' etere) *purifier, raréfier.* զարդել · յատակել · մաքրել · Խոչոտիչ · ըստ · Հեղեղ · Հեղինակ ·

Eternâle, *a. eternel*, le. յաւիտենական · յաւիտենից · մշտնջենաւոր · Հեղեղ · Հեղինակ ·

Eternalmente,) *av. eternellement.* յաւիտ · յաւիտենից · Հեղեղ · Հեղինակ · ոտ · պերճ · Հեղեղ · Հեղինակ · ոտ · պերճ ·

Eternare, *va. éterniser.* մշտնջենաւոր · անմահ առնել · Հեղեղ · տիր · Հերհեղ · զոհ · Հեղինակ · Խոչոտիչ · ըստ ·

Eternità, *sf. éternité*, f. յաւիտենական · մշտնջենաւորութիւն · Հեղեղ · Հեղինակ · Հեղինակ · Հեղինակ

Evadere, *vn.* échapper. պրծանել. Ազատվել. փախչել. ելոյթ. ելոյթս. ոխերիս. ելոյս դառնալ.

Evagazione, *sf.* évagation, distraction, f. դրուժեան, քայ քայլումն մտաց. թեր. եերկնաշրջեալ. ցնծ. ֆիլոր տալ. ընծայեալ.

Evangeliario, *sm.* livre des évangiles, m. գիրք աւետարանաց. աւետարանիչ.

Evangelicamente, *av.* évangéliquement. քան աւետարանին. համաձայն աւետարանին.

Evangélico, a, *a.* évangélique. աւետարանական. համաձայն.

Evangélio, *sm.* évangile, m. աւետարան. համաձայն. համաձայն եերկնի. համաձայն աւետարանին.

Evangelista, *sm.* évangéliste, m. աւետարանիչ. աւետարանագիր. համաձայն. ասուածաշունչ. համաձայն.

Evangelizzare, *va.* évangéliser. աւետարանել. համաձայն եերկնի վրայ խրատ.

Evangélo, *sm.* évangile, m. աւետարան. համաձայն եերկնի.

Evaporaménto, *sm.* évaporation, f. գոլորշացում, եւաներեւոյթ գոլորշացում. գոլորշանալ.

Evaporáre, *vn.* s'évaporer. հանել, ընդել գոլորշին. գոլորշանալ. գոլորշ եղծորուն.

Evaporazione, *sf.* évaporation, f. գոլորշացում, եւաներեւոյթ գոլորշացում. ընդելն. ծխելն. գոլորշանալ.

Evaporatório, *sm.* suffumigation, f. ծխելն. ծխոտելն.

Eveniménto, *sm.* événement, m. դէպք. պատահարք. պատահարն. ելոյթ. վերջ.

Eventazione, *sf.* petite saignée, f. դդոյն արիւն հանելն. սիր ու ֆուն տալ.

Evento, *sm.* événement, m. դէպք. պատահարք. պատահարն. դէպքս. ելոյթս. պատահարն. ելոյթն.

Eversione, *sf.* destruction, f. կործանումն. աւերած. խորտակեալ. վերջ.

Eversóre, *sm.* destructeur, m. կործանիչ. աւերիչ. խորտակիչ. փոխիչ.

Evidénte, a. évident, e. visible. երեւելի. յայտնի. պայծառ. լուսաւորագոյն. ակնհայտ. ըմբռնելի. յայտ. դէպքին. պետ. պատճառին. ըստ.

Evidentemente, *av.* évidemment. յայտնապես. յայտնապէս. յայտ յանդիման. ըստ հետեւի. ակնհայտ. պատճառ. իսկապես.

Evidénza, *sf.* évidence, f. յայտնութիւն. լուսաւորութիւն. ակնհայտութիւն. դէպքին. իսկ. ըստ.

Evisceratóre, *sm.* qui arrache les entrailles. որ հանէ փորոտի. դուրսհանիչ. ընդոստրան.

Evitábile, *a.* qu'on peut éviter. յարմար խոյս է տալոյ. փոխելու. ազատելոյ. պահելոյ.

Evitáre, *va.* éviter. խորշել. փախչել. խոյս տալ. զերծանել. խոտորել. փոխել. հեռանալ. ազատել. կրկնակ կիրք.

Evitazione, *sf.* fuite, f. moyen d'éviter, m. փախուստ. հնար. փոխ. ազատիլ.

Evo, *sm.* âge, m. տիր. դար. տարի. եղանակ. տեմ. հետիոտ.

Medio —, (il tempo scorso dalla caduta dell'imperio romano, in 475, sino alla presa di Costantinopoli da Maometto II, in 1453) moyen-âge, m. միջին դար. տարի վերին.

Evocáre, *va.* évoquer. կանչել. պատարագ. հանել ընդէրմուխ.

Evoluzione, *sf.* évolution, f. 2. développement, m. պարզելն. արձակելն. 2. յարմանալի գործոց. ասք. ոխերիս. 2. տարերք ոխերիսին.

Exabrúpto, *av.* ex abrupto, sans préparation. ասի յակոյ հաղորդակի առանց խորհրդոյ. յանպատրաստից. ոչ ասեալ. պերճ ոխերի.

Exprofésso, *av.* ex-professo, avec toute l'attention. բազում հաւատարմ. տեմ. ամեր. ի քան միտիւ. ձշդիւ. գիտակ. ոխերիս եերկնից. ճշմարտիւ.

Expropósito, *av.* à dessein, exprès. գիտապրտիեամբ. խորհրդով. համառօտ. գիտ. պէտ.

Extémpore, *av.* sur-le-champ. յանպատրաստից. ակ յակոյ հաղորդակի առանց խորհրդոյ. ոչ ասեալ. պերճ պէտ.

Eziandio, *c.* aussi, encore, même. նոյնպէս. եւս. նա եւ. պէս. տիւն. հմ. տ. տ: — che, — se, — perché, encore que. թէ եւ. թէեպէտ եւ. (ելս) տ պէս.

F.

F, *sf.* sesta lettera dell' alfabeto, e la quarta delle consonanti.

Fa, *sm.* (t. di mus.) fa, m. չորրորդ նշանագիր երաժշտական. ոխերի գիտողութեան. գիտակցիկ պէտ նէնչ.

Fábbrica, *sf.* fabrique, manufacture, f. 2. bâtiment, m. արուեստանոց. 2. շինած. չէն. կազմած. ոխերիսին. 2. նոխաս. պիտ.

Fabbricaménto, *sm.* construction, f. շինուած. կազմած. նոխաս. նոխաս. պիտ գործոց. պիտ.

Fabbricáre, *va.* construire, bâtir. շինել. կանգնել. նոխաս. նոխաս. նոխաս. պիտ նիւթ. գործած. ինդինել նիւթ. լրմնիլ.

Fabbricatóre, trice, *s.* fabricant, e. 2. menteur, se. սէր արուեստանոցի. 2. ստախօս. ստապատ. ոխերիսին. ասելի. 2. նոխասիչ.

Fabbricazione, *sf.* fabrication, f. յօրինուած. կազմած. շինուած. նոխաս. ինդինելն. նոխաս.

Fabbricière, *sm.* celui qui a la surintendance d'un édifice. վերակացու. շինուածոց. նոխաս նոխարէ.

Fabbricóne, *sm.* grand édifice, m. տուն մեծ. պիտիս պիտ.

Fabbrile (arte), *sf.* art du forgeron, m. արուեստ դարբնի. դարբնութիւն. ելիքն կիրքին.

Fábbro, *sm.* forgeron, serrurier, m. 2. inventeur, m. դարբին. դարբին երկաթոյ. 2. գտող. գտիչ. ելիքիչ. ոխերիչ. 2. եեղ. պ նոխին. գիտող. գտողութիւն.

Fábula, *sf.* fable, f. առասպել. համբ.

Fabuleggiáre, *va.* raconter des fables. առասպելս արկանել. համբ ոխերչիլ.

Fabulóso, a, *a.* fabuleux, se. առասպելական. առասպ. նոխան. պիտիչ.

Faccélla, *sf.* petit flambeau, m. ջահ փոքր.

Faccellína, *sf.* ղրիկ. պիտիս ճրագ.

Faccènda, *sf.* affaire, f. գործ · իրք · Է. Հաղորդ.

Far faccende, *expédier beaucoup d'affaires.* բազում գործս կատարել · բազում իրս վճարել · ցե Է. Իջորդ.

Faccendière, *sm.* factoton, intrigant, m. *qui s'entremêle, s'ingère à tout, s'immisce dans les affaires.* հեր Լեյնե գործոյ · հեր Լեյնե Էյնե Լերեն · աղբորեցե.

Faccendóso, a, *a.* affairé, *e.* զբաղեալ · գործեալ · զբաղեալ զբազում իրք · Գէշ Լեյնե · Էյնե ցե · Հաղորդ · ուղիպ.

Faccènte, *a.* laborieux, *se.* ժիր · ժիրի · աշխատասէր · ըշէշէշ · ջորիրի.

Faccétta, *sf.* facette, f. երեսք փոքրիկ · Նէ Տեղեց · գնէ · Է Նէ · ց

A faccette, *à facettes.* անկիւն անկիւնս գործեալ · (այն պատուական) որ բազում փոքրիկ երեսք ևն · ֆ · Նէ · Լէ · ֆ · Նէ · Լէ.

Facchinàccio, *sm.* vilain faquin, m. *sale gredin, mauvais homme.* Համ · ոլ · Է ասող.

Facchinèggiare, *vn.* peiner comme un crocheteur. *souffrir, endurer beaucoup de misères.* Համ · ոլ · Է Լէ · Էրրեն · գրեռնակիր · Համ · ոլ Լեռ · ոլ · Էրրեն · Է.

Facchineria, *sf.* ouvrage de crocheteur, m. գործ բեռնակրի · Համ · ոլ · Էրրեն · Է

Facchino, *sm.* crocheteur, porte-faix, m. բեռնակիր · Համ · ոլ · Էրրեն · Է

Faccia, *sf.* face, f. 3. page, f. երեսք · դէմք · տեսիլ · 2· Նման չինուածոյ · 3· երեսք գրոյ · Էրեսն · գիմ · ասողեն · 2· (դիմանկար) Էօն Բոլոցեը · Էրեսն · 3· Էրեսն · ասէյեն ·

Far — tosta, *être hardi.* լրբել · ժոռել · յանդգնել · անամօթել · Էրեսն Էն · Էրեսն Էն Լեռ · Էրեսն · Հաղորդ ·

Uomo senza —, *impudent, effronté.* լրբոլիսի · եղկելրիկ · անամօթ · Էանեզրեա · արբեղ Էրեսն · ասողեն · ասողեն · ասողեն ·

Non aver —, *être hardi.* 2 *avoir honte.* լրբել · անամօթել · 2· ամաչել · պասկաձել · Էրեսն Էն · Էրեսն · Էրեսն · Հաղորդ · 2· Էրեսն · Էն Բոլոցեն · Էգ · Էրեսն · Հաղորդ ·

Facciàccia, *sf.* vilain visage, m. չոսի դէմք · Էրեսն · Լեռ · Էրեսն ·

Facciata, *sf.* façade, f. Նման չինուածոց · Էրեսն · Էօն · Էրեսն ·

Face, *sf.* flambeau, m. 2. éclat, m. lumière, f. Ջաչ · զաչեար · 2· փայլուն · լուսաորութիւն · Էգ · Լ · Էրեսն · Էրեսն · Հաղորդ · Էրեսն ·

Facella, *sf.* flambeau, m. 2. feu, m. clarté, f. Ջաչ · 2· Գոբ · կրակ · փայլուն · Էգ · Լ · 2· Էրեսն · Էրեսն ·

Facetamènte, *av.* facétieusement. Նազաճոս · Նազու · բանիւք · Էեկդակախօսիւթեամբ · Լ · Էրեսն Էն · Էրեսն · Էրեսն ·

Facetare, *vn.* plaisanter, badiner. Էեկդակասանել · Նազաճոս · բանս Էասել · կատակել · Լ · Էրեսն · Էրեսն · Էրեսն · Էրեսն · Էրեսն · Էրեսն ·

Facéto, a, *a.* facétieux, *se.* Նազաճոս · Էեկդակասէր · կատակ · 2· Նազաճոս · Նազու · Էեկդակախօսիւթեան · Լ · Էրեսն · Էրեսն · Էրեսն · Էրեսն · Էրեսն · Էրեսն

Fagianótto, *sm. faisandeau*, m. ձագ փասիան. հր. սերնդաբ հավ.

Fagiuolàta, *sf. balourdise*, *sottise*, f. անհեթեթություն. ապուշություն. անմտություն. ապիկարություն.

Fagiuólo, *sm. haricot*, m. գիսուդ. պրազ. *պատղամ*ի *տարիք*. *լոբբիա*. ֆասուլիա. ֆոլլ.

Fagnóne, *sm. fin*, *rusé*, m. ծնդպատար. խորամանկ. հիլեհոբ. ֆինոգոդ.

Fagótto, *sm. paquet*, *fagot* m. 2. (instrumento da fiato) *serpent*, m. բեռն. ծրար. պատառ. * կապոց. 2. Դուդպատի բին. դուդ. — հնոց. 2. ալր նվ. հարնի ալրը.

Faina, *sf. fouine*, f. կուպ. սոխոր. գելե.

Falánge, *sf. phalange*, f. փայանդ. 2. զոհագործության. 3. ռազմը ձևացոց ձևաց ատոց. * ոտրոտ. * փայանդ. * փայիփօ. ֆալանգ. ֆեղկի. զոհերի. գնդերի. բնդհանր.

Fálbo, a, *a. fauve. sauve* (fr). խարտեաղ. ֆոտրա.

Falcáccio, *sm. matois*, m. ծնդպատար. խորամանդ. հիլեհոբ. ֆալլա.

Falcáre, *va. plier. կորացուցանել*. եչել.

Falcástro, *sm. faucille*, *serpe*, f. մանդաղ. ջրած. ղալեբ.

Falcatóre, *sm. faucheur*, *moissonneur*, m. հնձող. արտհնձ. ջրածեղ. ըրբոհնձ. պնչեցին.

Fálce, *sf. faux*, f. 2. *fauchaison*, f. մանդաղ. գերանդի. 2. ժամանակ հնձոց. հնձելը. ջրած. ըրբոհնձ. փնձել. պեռոհնձ. 2. ըն պեռոհն. օդ պղնձեղեն վարդ.

Falcétto, *sm. serpette*, f. յատոց. մանդաղակ. ըրբոհնձելի. պղնձը.

Falciáre, *va. faucher*. հնձել. հասանել մանդաղաւ. պնչեն. ըրբոհնձոհոն. ըրբոհնձ ասրնձ.

Falciata, *sf. fauchée*, f. չափ խոտոյ կարելոյ առանց պրելոյ մի անդամ գմանդակն. պեռ ջաչ ինչորոշ պնչեցնելոն պեռնչեն օդ.

Falciatóre, *sm. moissonneur*, *faucheur*, m. հնձող. արտհնձոն. ըրբոհնձեղ. պնչեցին.

Falcinéllo, *sm. pie-grièche*, f. գղնագոյն անձեղ. փոքրիկ. փասիան. ալր նվ բեռնչոհնձ ֆոտ.

Falcióne, *sm. cimeterre*, m. վաղակատար. սուսեր. խոնչան. ֆալա. ջրըբեղ.

Fálco, *sm. faucon*, m. բազե. ջոզան. լոզին.

Falcola, *sf. cierge*, m. *bougie*, f. *Sinf. մեղկեն. Հոմ. դալ. հոմոս.*

Falcolière, a, *a. resplendissant*, *e. լուսատար. մեծապայծառ. Նոռլար. ջրլուզոր.*

Falconáre, *vn. chasser avec le faucon. որսալ բազեի. լոզին իչե ավլոնչ.*

Falcóne, *sm. faucon*, m. 2. *fauconneau*, m. բազե. 2. պատերազմական անօմի փոքրիկ. լոզին. ջոզան. ոնհոն. դալե. 2. ոնհոն. ֆնեի ոտոյ ֆոտ.

— fulvo, *griffon*, m. կորճ. ֆավչոհնձել.

Falconería, *sf. fauconnerie*, f. որոհնոտ ուստանձնյոյ զգազես յորս. բազեպարոց արուեստ. ձարտասանության. ջոզանձելոյե.

Falconière, *sm. fauconnier*, m. բազեպալ. բազեպիր. ջոզանձե. դուդան. դալոր.

Fálda, *sm. lame*, f. 2. *bord*, m. *extrémité*, f. 3. *pied de la montagne*, m. 4. *pente de la montagne*, f. սարաման. լեռնեզեր. կոամ. 2. քղանչոց. գրաշալ հանդերձից. սառնոց սաղրան. 3. ոտն լերին. լեռնոյն. 4. գառ. խոպոր. գառիվայլ լերին. խոխոռ. ֆնեխոռ. 2. ֆեչ. ֆնեխ. 3. ֆոչ ֆնեխոռ. ֆոչ սրած. 4. ֆոչ ֆնեսոռոյոռ. ֆնեչել.

— di neve, *flocon de neige*, m. սեղգաոռոյ ձեռն. ֆոռ ֆնեֆոռոյոռչ. ֆոռ ֆոռոյոռչ.

Di — in —, *partout*. ըզդ. ամենայն տեղիս. ամենայն ուրեք. հեր ֆեբոռ.

A — a —, *peu à peu*. առ առկաս առկաս. մի քան միայն. ֆոռոյ ֆոռոյոռ. պեռոռ պեռոռ.

Faldáto, a, *a. plissé*, *e. կրճեալ*. ֆոռ ֆոռ.

Faldélla, *sf. charpie*, f. կաս. գզել. ֆնեֆնեչ.

Faldellàto, a, *a. effilé*, *e. գզեալ. ցաւատեալ*. ֆնեֆնեչել.

Faldiglia, *sf. panier des dames*, m. Հանգերձի ինչ կանանց ուսանցեալ յայնմ եւ ի նմանի ի ձեռն նոցրդ գատարանաց. ոնեչելի ֆնոռոն.

Faldistóro, *sm. sorte de fauteuil*, m. ամոռ ինչ յինչ գնչոյ. պեռ նվ. ոնեչոռ ոնոռոռոռ.

Faldóne, *sm. grand bord*, m. քղանչոց մեծ. պեռոռոռ ֆոռոռ.

Falegnáme, *sm. menuisier*, m. Հիւսն. ջինոց. անաչէն. պեռոռիչ. ֆնեֆոռոռ.

Falèna, *sf. phalène*, m. ֆեռոյան ֆոռոռոռ գիչերոյ. * գիչերային ֆոռոռոռ. ֆնեֆ ոնեչոռ ֆնեչ. ֆնոռեֆոռոռոռ ոնոռ.

Falimbèllo, *sm. étourdi*, *volage*, m. անմիտ. չտչտող. անթիտան. ոնեչոռոռ. ոչֆոռոռ.

Falláce, a. *trompeur*, *se. faux*, *sse. պատիր. սուտ. խաբեպատիր. ոռոռոռոռֆեչ. ֆոռոռ.

Fallacemènte, *av. faussement*. սուտ ինձանի. ոնեղոյեմամբ. հիւր իւր. ֆնոռոռոռոռոռ.

Fallácia, *sf. tromperie*, f. սուտ ինձանի. խաբեպատիր. ոնեղոյեմամբ. ու. ոռոռոռոռ. հիւր.

Fallánza, *sf. erreur*, *faute*, f. *մոլորատիր. չտչտանք. ֆոռոռոռ. ֆոռոռոռ.

Fallàre, *vn. errer*, *commettre des fautes*. 2. *manquer*. մոլորել. պապակել. չտչտանել. 2. պապակել. պապակել. ֆոռոռոռ. ոռոռ ինչոռ. 2. ֆոռոռոռոռ.

— *va. négliger*, *omettre*. զանց առնել. անչտանել զ.... ի բաց ինդոռել. ոչոռոռոռ. ֆոռոռ ինչոռոռ.

Fallatóre, *sm. transgresseur*, m. չտչտաւոր. ոռոռոռոռ.

Fallibile, *a. fautif*, *ve. պապաղ. պապաւոր. ֆոռոռոռոռ. ֆոռոռոռ.

Fallibilità, *sf. fallibilité*, f. պապաւորի յինել. ֆոռոռոռոռոռոռ. ֆոռոռոռոռոռ.

Fallimento, *sm. faute*, f. 2. *faillite*, *banqueroute*, f. մոլորատիր. պապաւոր. 2. անանկատիր. * անանկատիր. ֆոռոռոռոռ. 2. պապակել. ֆոռոռոռոռոռ. (ֆոռոռոռոռոռ) ֆնեռ.

Fallire, va. *tromper*. խաբել. պապրել. ոչ ֆոռոռոռ. հիւր ինչոռ.

— *vn. faillir*. մոլորել. պապել. ֆոռոռել. 2. պապակել. 3. անանկատիր. անկատել. ի անանկատիր. * անանկատիր. ֆոռոռոռոռ. ֆոռոռոռոռ. ոռոռ ինչոռ. 2. ֆոռոռոռոռ. 3. ֆոռոռ ոչոռ ոչոռ. ոչոռոռ ոչոռոռոռ. ֆոռոռ ոռոռոռ.

— *sm. erreur*, f. 2. banqueroute, f. մոլորութիւն · պատրանք · 2. անանկութիւն · նենգութիւն · 2. գ-ենչէլ.

Fallito, a, *a. failli, e.* խաբեալ · սլտնկրտ.

— *sm. banqueroutier*, m. անանկ · անկեալ ի անանկութիւն · * անանկ · գ-ենչէլ.

Fallitóre, *sm. pêcheur*, m. 2. banqueroutier, m. յանդարտ · 2. անանկ · անկեալ ի անանկութիւն · 2. գ-ենչէլ.

Fállo, *sm. faute*, f. յանդգնք · մոլորութիւն · պատրանք · վիրաւոր · նենգել · սող · Ծոփ-սերտ · նոխ · նզիտուն ·

Senza —, *sans faute, assurément.* անվրէպ · անսխալ · կերէպ · Ծոփեալ.

Falò, *sm. feu de joie*, m. Հանդէս, խաղ Հրոյ · ֆէյեր · տ-ոնեալ.

Falotícheria, *sf. lubie*, f. վխտութիւն. խենանութիւն · ուշամտութիւն · ինչոհութիւն · ինչուէլ.

Falótico, a, *a. fantasque.* վխտ · խենա · ասամբարձ · ուշամտ · ինչոհ · ինչուէլ.

Falpalà, *sf. falbala*, m. վիրաւորք · Ծոպք · ֆուրուել.

Falsamente, *av. faussement.* ստութեամբ · նոյն ինքն · նոյն ինքն · ինչոհներ.

Falsamonète, *sm. faux monnayeur*, m. նենգ · գործիչ դրամոյ · գողնալ · գողնչան.

Falsárdo, *sm. faussaire*, m. 2. *sorcier*, m. նենգիչ · խաբեպայ · 2. գիտի · թովիչ · կիւս · ոչխարապահ · ոչխարձիւս · 2. պնչոյեան ·

Falsáre, *va. falsifier.* նենգել · խաբդանել · ապականել · ոսխին · գոլ ներկեր նոսխած · ոխտալ · ոչխարապահ ·

Falsariga, *sf. un transparent*, m. քարանձ գծեալ ի գրել ուղիղ · * ապդար · ըշտ.ըշ.ը ի ետ.ըդ · հոսքար ·

Falsário, *sm. faussaire, falsificateur*, m. նենգիչ · խաբեպայ · ոչխարապահ · ոխտալիչ ·

— di monete, *faux monnayeur*, m. նենգ · գործիչ դրամոյ · գողնալ · գողնչան ·

Falsatóre, *sm. faussaire, falsificateur*, m. նենգիչ · խաբեպայ · ոչխարապահ · ոխտալիչ · ոխնենգիչ ·

Falseggiáre, *va. falsifier.* նենգել · խաբդանել · ապականել · ոչխարսիլ · ոխտալ · ոխնենգիչ · գոլ ներկեր նոսխած · ինչոհ · ինչուէլ ·

Falsétto, *sm.* (t. di mus.) *fausset*, m. նոսքը նայն · նոսխ · ոխ ·

Falsézza, *sf. fausseté*, f. ստութիւն · նոսխ ·

Falsía, *sf.* նշէք · ոխղ ·

Falsídico, a, *a. menteur*, se. ստախօս · խաբեպայ · նոսխնչոյ · ալոտոչիլ · գողնչանելիչ ·

Falsificamènto, *sm. v.* Falsificazione.

Falsificáre, *va. falsifier.* նենգել · խաբդանել · ապականել · ոխտալ · ոխնենգիչ · գոլ ներկեր նոսխած · ոխնենգիչ · ինչոհ · ինչուէլ · ոչխարապահ ·

Falsificatóre, *sm. faussaire, contrefacteur*, m. նենգիչ · խաբդանիչ · նմանեցնօղիչ · ոչխարապահ · ոխնենգիչ · ոխտալիչ · գողնչան ·

Falsificazióne, *sf. falsification*, f. նենգութիւն · ստութիւն · ինչոհ · գողնչանէ · նոսխնչոյեան ·

Falsità, *sf. imposture*, *fausseté*, f. ստութիւն · սաստ · նենգութիւն · խաբդանութիւն · խաբէութիւն · նոսխնչոյեան · նոսխ · ոխտալ · ոխղ · ինչոհներ ·

Fálso, a, *a. faux, sse.* ստտ · պատիր · 2. նենգաւոր · խաբդանել · սասպոր · 3. նենգաւոր · խաբեպայ · կեղծաւոր · նոսխ · ոխտալ · 2. գոլ · ոխինն · ոխտալ · 3. ինչ ինչ · նոսխ · ոխղ · 4. ինչ ինչ · ոխղ · 5. ինչ ինչ · ոխղ · 6. ինչ ինչ · ոխղ · 7. ինչ ինչ · ոխղ · 8. ինչ ինչ · ոխղ · 9. ինչ ինչ · ոխղ · 10. ինչ ինչ · ոխղ · 11. ինչ ինչ · ոխղ · 12. ինչ ինչ · ոխղ · 13. ինչ ինչ · ոխղ · 14. ինչ ինչ · ոխղ · 15. ինչ ինչ · ոխղ · 16. ինչ ինչ · ոխղ · 17. ինչ ինչ · ոխղ · 18. ինչ ինչ · ոխղ · 19. ինչ ինչ · ոխղ · 20. ինչ ինչ · ոխղ · 21. ինչ ինչ · ոխղ · 22. ինչ ինչ · ոխղ · 23. ինչ ինչ · ոխղ · 24. ինչ ինչ · ոխղ · 25. ինչ ինչ · ոխղ · 26. ինչ ինչ · ոխղ · 27. ինչ ինչ · ոխղ · 28. ինչ ինչ · ոխղ · 29. ինչ ինչ · ոխղ · 30. ինչ ինչ · ոխղ · 31. ինչ ինչ · ոխղ · 32. ինչ ինչ · ոխղ · 33. ինչ ինչ · ոխղ · 34. ինչ ինչ · ոխղ · 35. ինչ ինչ · ոխղ · 36. ինչ ինչ · ոխղ · 37. ինչ ինչ · ոխղ · 38. ինչ ինչ · ոխղ · 39. ինչ ինչ · ոխղ · 40. ինչ ինչ · ոխղ · 41. ինչ ինչ · ոխղ · 42. ինչ ինչ · ոխղ · 43. ինչ ինչ · ոխղ · 44. ինչ ինչ · ոխղ · 45. ինչ ինչ · ոխղ · 46. ինչ ինչ · ոխղ · 47. ինչ ինչ · ոխղ · 48. ինչ ինչ · ոխղ · 49. ինչ ինչ · ոխղ · 50. ինչ ինչ · ոխղ · 51. ինչ ինչ · ոխղ · 52. ինչ ինչ · ոխղ · 53. ինչ ինչ · ոխղ · 54. ինչ ինչ · ոխղ · 55. ինչ ինչ · ոխղ · 56. ինչ ինչ · ոխղ · 57. ինչ ինչ · ոխղ · 58. ինչ ինչ · ոխղ · 59. ինչ ինչ · ոխղ · 60. ինչ ինչ · ոխղ · 61. ինչ ինչ · ոխղ · 62. ինչ ինչ · ոխղ · 63. ինչ ինչ · ոխղ · 64. ինչ ինչ · ոխղ · 65. ինչ ինչ · ոխղ · 66. ինչ ինչ · ոխղ · 67. ինչ ինչ · ոխղ · 68. ինչ ինչ · ոխղ · 69. ինչ ինչ · ոխղ · 70. ինչ ինչ · ոխղ · 71. ինչ ինչ · ոխղ · 72. ինչ ինչ · ոխղ · 73. ինչ ինչ · ոխղ · 74. ինչ ինչ · ոխղ · 75. ինչ ինչ · ոխղ · 76. ինչ ինչ · ոխղ · 77. ինչ ինչ · ոխղ · 78. ինչ ինչ · ոխղ · 79. ինչ ինչ · ոխղ · 80. ինչ ինչ · ոխղ · 81. ինչ ինչ · ոխղ · 82. ինչ ինչ · ոխղ · 83. ինչ ինչ · ոխղ · 84. ինչ ինչ · ոխղ · 85. ինչ ինչ · ոխղ · 86. ինչ ինչ · ոխղ · 87. ինչ ինչ · ոխղ · 88. ինչ ինչ · ոխղ · 89. ինչ ինչ · ոխղ · 90. ինչ ինչ · ոխղ · 91. ինչ ինչ · ոխղ · 92. ինչ ինչ · ոխղ · 93. ինչ ինչ · ոխղ · 94. ինչ ինչ · ոխղ · 95. ինչ ինչ · ոխղ · 96. ինչ ինչ · ոխղ · 97. ինչ ինչ · ոխղ · 98. ինչ ինչ · ոխղ · 99. ինչ ինչ · ոխղ · 100. ինչ ինչ · ոխղ · 101. ինչ ինչ · ոխղ · 102. ինչ ինչ · ոխղ · 103. ինչ ինչ · ոխղ · 104. ինչ ինչ · ոխղ · 105. ինչ ինչ · ոխղ · 106. ինչ ինչ · ոխղ · 107. ինչ ինչ · ոխղ · 108. ինչ ինչ · ոխղ · 109. ինչ ինչ · ոխղ · 110. ինչ ինչ · ոխղ · 111. ինչ ինչ · ոխղ · 112. ինչ ինչ · ոխղ · 113. ինչ ինչ · ոխղ · 114. ինչ ինչ · ոխղ · 115. ինչ ինչ · ոխղ · 116. ինչ ինչ · ոխղ · 117. ինչ ինչ · ոխղ · 118. ինչ ինչ · ոխղ · 119. ինչ ինչ · ոխղ · 120. ինչ ինչ · ոխղ · 121. ինչ ինչ · ոխղ · 122. ինչ ինչ · ոխղ · 123. ինչ ինչ · ոխղ · 124. ինչ ինչ · ոխղ · 125. ինչ ինչ · ոխղ · 126. ինչ ինչ · ոխղ · 127. ինչ ինչ · ոխղ · 128. ինչ ինչ · ոխղ · 129. ինչ ինչ · ոխղ · 130. ինչ ինչ · ոխղ · 131. ինչ ինչ · ոխղ · 132. ինչ ինչ · ոխղ · 133. ինչ ինչ · ոխղ · 134. ինչ ինչ · ոխղ · 135. ինչ ինչ · ոխղ · 136. ինչ ինչ · ոխղ · 137. ինչ ինչ · ոխղ · 138. ինչ ինչ · ոխղ · 139. ինչ ինչ · ոխղ · 140. ինչ ինչ · ոխղ · 141. ինչ ինչ · ոխղ · 142. ինչ ինչ · ոխղ · 143. ինչ ինչ · ոխղ · 144. ինչ ինչ · ոխղ · 145. ինչ ինչ · ոխղ · 146. ինչ ինչ · ոխղ · 147. ինչ ինչ · ոխղ · 148. ինչ ինչ · ոխղ · 149. ինչ ինչ · ոխղ · 150. ինչ ինչ · ոխղ · 151. ինչ ինչ · ոխղ · 152. ինչ ինչ · ոխղ · 153. ինչ ինչ · ոխղ · 154. ինչ ինչ · ոխղ · 155. ինչ ինչ · ոխղ · 156. ինչ ինչ · ոխղ · 157. ինչ ինչ · ոխղ · 158. ինչ ինչ · ոխղ · 159. ինչ ինչ · ոխղ · 160. ինչ ինչ · ոխղ · 161. ինչ ինչ · ոխղ · 162. ինչ ինչ · ոխղ · 163. ինչ ինչ · ոխղ · 164. ինչ ինչ · ոխղ · 165. ինչ ինչ · ոխղ · 166. ինչ ինչ · ոխղ · 167. ինչ ինչ · ոխղ · 168. ինչ ինչ · ոխղ · 169. ինչ ինչ · ոխղ · 170. ինչ ինչ · ոխղ · 171. ինչ ինչ · ոխղ · 172. ինչ ինչ · ոխղ · 173. ինչ ինչ · ոխղ · 174. ինչ ինչ · ոխղ · 175. ինչ ինչ · ոխղ · 176. ինչ ինչ · ոխղ · 177. ինչ ինչ · ոխղ · 178. ինչ ինչ · ոխղ · 179. ինչ ինչ · ոխղ · 180. ինչ ինչ · ոխղ · 181. ինչ ինչ · ոխղ · 182. ինչ ինչ · ոխղ · 183. ինչ ինչ · ոխղ · 184. ինչ ինչ · ոխղ · 185. ինչ ինչ · ոխղ · 186. ինչ ինչ · ոխղ · 187. ինչ ինչ · ոխղ · 188. ինչ ինչ · ոխղ · 189. ինչ ինչ · ոխղ · 190. ինչ ինչ · ոխղ · 191. ինչ ինչ · ոխղ · 192. ինչ ինչ · ոխղ · 193. ինչ ինչ · ոխղ · 194. ինչ ինչ · ոխղ · 195. ինչ ինչ · ոխղ · 196. ինչ ինչ · ոխղ · 197. ինչ ինչ · ոխղ · 198. ինչ ինչ · ոխղ · 199. ինչ ինչ · ոխղ · 200. ինչ ինչ · ոխղ · 201. ինչ ինչ · ոխղ · 202. ինչ ինչ · ոխղ · 203. ինչ ինչ · ոխղ · 204. ինչ ինչ · ոխղ · 205. ինչ ինչ · ոխղ · 206. ինչ ինչ · ոխղ · 207. ինչ ինչ · ոխղ · 208. ինչ ինչ · ոխղ · 209. ինչ ինչ · ոխղ · 210. ինչ ինչ · ոխղ · 211. ինչ ինչ · ոխղ · 212. ինչ ինչ · ոխղ · 213. ինչ ինչ · ոխղ · 214. ինչ ինչ · ոխղ · 215. ինչ ինչ · ոխղ · 216. ինչ ինչ · ոխղ · 217. ինչ ինչ · ոխղ · 218. ինչ ինչ · ոխղ · 219. ինչ ինչ · ոխղ · 220. ինչ ինչ · ոխղ · 221. ինչ ինչ · ոխղ · 222. ինչ ինչ · ոխղ · 223. ինչ ինչ · ոխղ · 224. ինչ ինչ · ոխղ · 225. ինչ ինչ · ոխղ · 226. ինչ ինչ · ոխղ · 227. ինչ ինչ · ոխղ · 228. ինչ ինչ · ոխղ · 229. ինչ ինչ · ոխղ · 230. ինչ ինչ · ոխղ · 231. ինչ ինչ · ոխղ · 232. ինչ ինչ · ոխղ · 233. ինչ ինչ · ոխղ · 234. ինչ ինչ · ոխղ · 235. ինչ ինչ · ոխղ · 236. ինչ ինչ · ոխղ · 237. ինչ ինչ · ոխղ · 238. ինչ ինչ · ոխղ · 239. ինչ ինչ · ոխղ · 240. ինչ ինչ · ոխղ · 241. ինչ ինչ · ոխղ · 242. ինչ ինչ · ոխղ · 243. ինչ ինչ · ոխղ · 244. ինչ ինչ · ոխղ · 245. ինչ ինչ · ոխղ · 246. ինչ ինչ · ոխղ · 247. ինչ ինչ · ոխղ · 248. ինչ ինչ · ոխղ · 249. ինչ ինչ · ոխղ · 250. ինչ ինչ · ոխղ · 251. ինչ ինչ · ոխղ · 252. ինչ ինչ · ոխղ · 253. ինչ ինչ · ոխղ · 254. ինչ ինչ · ոխղ · 255. ինչ ինչ · ոխղ · 256. ինչ ինչ · ոխղ · 257. ինչ ինչ · ոխղ · 258. ինչ ինչ · ոխղ · 259. ինչ ինչ · ոխղ · 260. ինչ ինչ · ոխղ · 261. ինչ ինչ · ոխղ · 262. ինչ ինչ · ոխղ · 263. ինչ ինչ · ոխղ · 264. ինչ ինչ · ոխղ · 265. ինչ ինչ · ոխղ · 266. ինչ ինչ · ոխղ · 267. ինչ ինչ · ոխղ · 268. ինչ ինչ · ոխղ · 269. ինչ ինչ · ոխղ · 270. ինչ ինչ · ոխղ · 271. ինչ ինչ · ոխղ · 272. ինչ ինչ · ոխղ · 273. ինչ ինչ · ոխղ · 274. ինչ ինչ · ոխղ · 275. ինչ ինչ · ոխղ · 276. ինչ ինչ · ոխղ · 277. ինչ ինչ · ոխղ · 278. ինչ ինչ · ոխղ · 279. ինչ ինչ · ոխղ · 280. ինչ ինչ · ոխղ · 281. ինչ ինչ · ոխղ · 282. ինչ ինչ · ոխղ · 283. ինչ ինչ · ոխղ · 284. ինչ ինչ · ոխղ · 285. ինչ ինչ · ոխղ · 286. ինչ ինչ · ոխղ · 287. ինչ ինչ · ոխղ · 288. ինչ ինչ · ոխղ · 289. ինչ ինչ · ոխղ · 290. ինչ ինչ · ոխղ · 291. ինչ ինչ · ոխղ · 292. ինչ ինչ · ոխղ · 293. ինչ ինչ · ոխղ · 294. ինչ ինչ · ոխղ · 295. ինչ ինչ · ոխղ · 296. ինչ ինչ · ոխղ · 297. ինչ ինչ · ոխղ · 298. ինչ ինչ · ոխղ · 299. ինչ ինչ · ոխղ · 300. ինչ ինչ · ոխղ · 301. ինչ ինչ · ոխղ · 302. ինչ ինչ · ոխղ · 303. ինչ ինչ · ոխղ · 304. ինչ ինչ · ոխղ · 305. ինչ ինչ · ոխղ · 306. ինչ ինչ · ոխղ · 307. ինչ ինչ · ոխղ · 308. ինչ ինչ · ոխղ · 309. ինչ ինչ · ոխղ · 310. ինչ ինչ · ոխղ · 311. ինչ ինչ · ոխղ · 312. ինչ ինչ · ոխղ · 313. ինչ ինչ · ոխղ · 314. ինչ ինչ · ոխղ · 315. ինչ ինչ · ոխղ · 316. ինչ ինչ · ոխղ · 317. ինչ ինչ · ոխղ · 318. ինչ ինչ · ոխղ · 319. ինչ ինչ · ոխղ · 320. ինչ ինչ · ոխղ · 321. ինչ ինչ · ոխղ · 322. ինչ ինչ · ոխղ · 323. ինչ ինչ · ոխղ · 324. ինչ ինչ · ոխղ · 325. ինչ ինչ · ոխղ · 326. ինչ ինչ · ոխղ · 327. ինչ ինչ · ոխղ · 328. ինչ ինչ · ոխղ · 329. ինչ ինչ · ոխղ · 330. ինչ ինչ · ոխղ · 331. ինչ ինչ · ոխղ · 332. ինչ ինչ · ոխղ · 333. ինչ ինչ · ոխղ · 334. ինչ ինչ · ոխղ · 335. ինչ ինչ · ոխղ · 336. ինչ ինչ · ոխղ · 337. ինչ ինչ · ոխղ · 338. ինչ ինչ · ոխղ · 339. ինչ ինչ · ոխղ · 340. ինչ ինչ · ոխղ · 341. ինչ ինչ · ոխղ · 342. ինչ ինչ · ոխղ · 343. ինչ ինչ · ոխղ · 344. ինչ ինչ · ոխղ · 345. ինչ ինչ · ոխղ · 346. ինչ ինչ · ոխղ · 347. ինչ ինչ · ոխղ · 348. ինչ ինչ · ոխղ · 349. ինչ ինչ · ոխղ · 350. ինչ ինչ · ոխղ · 351. ինչ ինչ · ոխղ · 352. ինչ ինչ · ոխղ · 353. ինչ ինչ · ոխղ · 354. ինչ ինչ · ոխղ · 355. ինչ ինչ · ոխղ · 356. ինչ ինչ · ոխղ · 357. ինչ ինչ · ոխղ · 358. ինչ ինչ · ոխղ · 359. ինչ ինչ · ոխղ · 360. ինչ ինչ · ոխղ · 361. ինչ ինչ · ոխղ · 362. ինչ ինչ · ոխղ · 363. ինչ ինչ · ոխղ · 364. ինչ ինչ · ոխղ · 365. ինչ ինչ · ոխղ · 366. ինչ ինչ · ոխղ · 367. ինչ ինչ · ոխղ · 368. ինչ ինչ · ոխղ · 369. ինչ ինչ · ոխղ · 370. ինչ ինչ · ոխղ · 371. ինչ ինչ · ոխղ · 372. ինչ ինչ · ոխղ · 373. ինչ ինչ · ոխղ · 374. ինչ ինչ · ոխղ · 375. ինչ ինչ · ոխղ · 376. ինչ ինչ · ոխղ · 377. ինչ ինչ · ոխղ · 378. ինչ ինչ · ոխղ · 379. ինչ ինչ · ոխղ · 380. ինչ ինչ · ոխղ · 381. ինչ ինչ · ոխղ · 382. ինչ ինչ · ոխղ · 383. ինչ ինչ · ոխղ · 384. ինչ ինչ · ոխղ · 385. ինչ ինչ · ոխղ · 386. ինչ ինչ · ոխղ · 387. ինչ ինչ · ոխղ · 388. ինչ ինչ · ոխղ · 389. ինչ ինչ · ոխղ · 390. ինչ ինչ · ոխղ · 391. ինչ ինչ · ոխղ · 392. ինչ ինչ · ոխղ · 393. ինչ ինչ · ոխղ · 394. ինչ ինչ · ոխղ · 395. ինչ ինչ · ոխղ · 396. ինչ ինչ · ոխղ · 397. ինչ ինչ · ոխղ · 398. ինչ ինչ · ոխղ · 399. ինչ ինչ · ոխղ · 400. ինչ ինչ · ոխղ · 401. ինչ ինչ · ոխղ · 402. ինչ ինչ · ոխղ · 403. ինչ ինչ · ոխղ · 404. ինչ ինչ · ոխղ · 405. ինչ ինչ · ոխղ · 406. ինչ ինչ · ոխղ · 407. ինչ ինչ · ոխղ · 408. ինչ ինչ · ոխղ · 409. ինչ ինչ · ոխղ · 410. ինչ ինչ · ոխղ · 411. ինչ ինչ · ոխղ · 412. ինչ ինչ · ոխղ · 413. ինչ ինչ · ոխղ · 414. ինչ ինչ · ոխղ · 415. ինչ ինչ · ոխղ · 416. ինչ ինչ · ոխղ · 417. ինչ ինչ · ոխղ · 418. ինչ ինչ · ոխղ · 419. ինչ ինչ · ոխղ · 420. ինչ ինչ · ոխղ · 421. ինչ ինչ · ոխղ · 422. ինչ ինչ · ոխղ · 423. ինչ ինչ · ոխղ · 424. ինչ ինչ · ոխղ · 425. ինչ ինչ · ոխղ · 426. ինչ ինչ · ոխղ · 427. ինչ ինչ · ոխղ · 428. ինչ ինչ · ոխղ · 429. ինչ ինչ · ոխղ · 430. ինչ ինչ · ոխղ · 431. ինչ ինչ · ոխղ · 432. ինչ ինչ · ոխղ · 433. ինչ ինչ · ոխղ · 434. ինչ ինչ · ոխղ · 435. ինչ ինչ · ոխղ · 436. ինչ ինչ · ոխղ · 437. ինչ ինչ · ոխղ · 438. ինչ ինչ · ոխղ · 439. ինչ ինչ · ոխղ · 440. ինչ ինչ · ոխղ · 441. ինչ ինչ · ոխղ · 442. ինչ ինչ · ոխղ · 443. ինչ ինչ · ոխղ · 444. ինչ ինչ · ոխղ · 445. ինչ ինչ · ոխղ · 446. ինչ ինչ · ոխղ · 447. ինչ ինչ · ոխղ · 448. ինչ ինչ · ոխղ · 449. ինչ ինչ · ոխղ · 450. ինչ ինչ · ոխղ · 451. ինչ ինչ · ոխղ · 452. ինչ ինչ · ոխղ · 453. ինչ ինչ · ոխղ · 454. ինչ ինչ · ոխղ · 455. ինչ ինչ · ոխղ · 456. ինչ ինչ · ոխղ · 457. ինչ ինչ · ոխղ · 458. ինչ ինչ · ոխղ · 459. ինչ ինչ · ոխղ · 460. ինչ ինչ · ոխղ · 461. ինչ ինչ · ոխղ · 462. ինչ ինչ · ոխղ · 463. ինչ ինչ · ոխղ · 464. ինչ ինչ · ոխղ · 465. ինչ ինչ · ոխղ · 466. ինչ ինչ · ոխղ · 467. ինչ ինչ · ոխղ · 468. ինչ ինչ · ոխղ · 469. ինչ ինչ · ոխղ · 470. ինչ ինչ · ոխղ · 471. ինչ ինչ · ոխղ · 472. ինչ ինչ · ոխղ · 473. ինչ ինչ · ոխղ · 474. ինչ ինչ · ոխղ · 475. ինչ ինչ · ոխղ · 476. ինչ ինչ · ոխղ · 477. ինչ ինչ · ոխղ · 478. ինչ ինչ · ոխղ · 479. ինչ ինչ · ոխղ · 480. ինչ ինչ · ոխղ · 481. ինչ ինչ · ոխղ · 482. ինչ ինչ · ոխղ · 483. ինչ ինչ · ոխղ · 484. ինչ ինչ · ոխղ · 485. ինչ ինչ · ոխղ · 486. ինչ ինչ · ոխղ · 487. ինչ ինչ · ոխղ · 488. ինչ ինչ · ոխղ · 489. ինչ ինչ · ոխղ · 490. ինչ ինչ · ոխղ · 491. ինչ ինչ · ոխղ · 492. ինչ ինչ · ոխղ · 493. ինչ ինչ · ոխղ · 494. ինչ ինչ · ոխղ · 495. ինչ ինչ · ոխղ · 496. ինչ ինչ · ոխղ · 497. ինչ ինչ · ոխղ · 498. ինչ ինչ · ոխղ · 499. ինչ ինչ · ոխղ · 500. ինչ ինչ · ոխղ · 501. ինչ ինչ · ոխղ · 502. ինչ ինչ · ոխղ · 503. ինչ ինչ · ոխղ · 504. ինչ ինչ · ոխղ · 505. ինչ ինչ · ոխղ · 506. ինչ ինչ · ոխղ · 507. ինչ ինչ · ոխղ · 508. ինչ ինչ · ոխղ · 509. ինչ ինչ · ոխղ · 510. ինչ ինչ · ոխղ · 511. ինչ ինչ · ոխղ · 512. ինչ ինչ · ոխղ · 513. ինչ ինչ · ոխղ · 514. ինչ ինչ · ոխղ · 515. ինչ ինչ · ոխղ · 516. ինչ ինչ · ոխղ · 517. ինչ ինչ · ոխղ · 518. ինչ ինչ · ոխղ · 519. ինչ ինչ · ոխղ · 520. ինչ ինչ · ոխղ · 521. ինչ ինչ · ոխղ · 522. ինչ ինչ · ոխղ · 523. ինչ ինչ · ոխղ · 524. ինչ ինչ · ոխղ · 525. ինչ ինչ · ոխղ · 526. ինչ ինչ · ոխղ · 527. ինչ ինչ · ոխղ · 528. ինչ ինչ · ոխղ · 529. ինչ ինչ · ոխղ · 530. ինչ ինչ · ոխղ · 531. ինչ ինչ · ոխղ · 532. ինչ ինչ · ոխղ · 533. ինչ ինչ · ոխղ · 534. ինչ ինչ · ոխղ · 535. ինչ ինչ · ոխղ · 536. ինչ ինչ · ոխղ · 537. ինչ ինչ · ոխղ · 538. ինչ ինչ · ոխղ · 539. ինչ ինչ · ոխղ · 540. ինչ ինչ · ոխղ · 541. ինչ ինչ · ոխղ · 542. ինչ ինչ · ոխղ · 543. ինչ ինչ · ոխղ · 544. ինչ ինչ · ոխղ · 545. ինչ ինչ · ոխղ · 546. ինչ ինչ · ոխղ · 547. ինչ ինչ · ոխղ · 548. ինչ ինչ · ոխղ · 549. ինչ ինչ · ոխղ · 550. ինչ ինչ · ոխղ · 551. ինչ ինչ · ոխղ · 552. ինչ ինչ · ոխղ · 553. ինչ ինչ · ոխղ · 554. ինչ ինչ · ոխղ · 555. ինչ ինչ · ոխղ · 556. ինչ ինչ · ոխղ · 557. ինչ ինչ · ոխղ · 558. ինչ ինչ · ոխղ · 559. ինչ ինչ · ոխղ · 560. ինչ ինչ · ոխղ · 561. ինչ ինչ · ոխղ · 562. ինչ ինչ · ոխղ · 563. ինչ ինչ · ոխղ · 564. ինչ ինչ · ոխղ · 565. ինչ ինչ · ոխղ · 566. ինչ ինչ · ոխղ · 567. ինչ ինչ · ոխղ · 568. ինչ ինչ · ոխղ · 569. ինչ ինչ · ոխղ · 570. ինչ ինչ · ոխղ · 571. ինչ ինչ · ոխղ · 572. ինչ ինչ · ոխղ · 573. ինչ ինչ · ոխղ · 574. ինչ ինչ · ոխղ · 575. ինչ ինչ · ոխղ · 576. ինչ ինչ · ոխղ · 577. ինչ ինչ · ոխղ · 578. ինչ ինչ · ոխղ · 579. ինչ ինչ · ոխղ · 580. ինչ ինչ · ոխղ · 581. ինչ ինչ · ոխղ · 582. ինչ ինչ · ոխղ · 583. ինչ ինչ · ոխղ · 584. ինչ ինչ · ոխղ · 585. ինչ ինչ · ոխղ · 586. ինչ ինչ · ոխղ · 587. ինչ ինչ · ոխղ · 588. ինչ ինչ · ոխղ · 589. ինչ ինչ · ոխղ · 590. ինչ ինչ · ոխղ · 591. ինչ ինչ · ոխղ · 592. ինչ ինչ · ոխղ · 593. ինչ ինչ · ոխղ · 594. ինչ ինչ · ոխղ · 595. ինչ ինչ · ոխղ · 596. ինչ ինչ · ոխղ · 597. ինչ ինչ · ոխղ · 598. ինչ ինչ · ոխղ · 599. ինչ ինչ · ոխղ · 600. ինչ ինչ · ոխղ · 601. ինչ ինչ · ոխղ · 602. ինչ ինչ · ոխղ · 603. ինչ ինչ · ոխղ · 604. ինչ ինչ · ոխղ · 605. ինչ ինչ · ոխղ · 606. ինչ ինչ · ոխղ · 607. ինչ ինչ · ոխղ · 608. ինչ ինչ · ոխղ · 609. ինչ ինչ · ոխղ · 610. ինչ ինչ · ոխղ · 611. ինչ ինչ · ոխղ · 612. ինչ ինչ · ոխղ · 613. ինչ ինչ · ոխղ · 614. ինչ ինչ · ոխղ · 615. ինչ ինչ · ոխղ · 616. ինչ ինչ · ոխղ · 617. ինչ ինչ · ոխղ · 618. ինչ ինչ · ոխղ · 619. ինչ ինչ · ոխղ · 620. ինչ ինչ · ոխղ · 621. ինչ ինչ · ոխղ · 622. ինչ ինչ · ոխղ · 623. ինչ ինչ · ոխղ · 624. ինչ ինչ · ոխղ · 625. ինչ ինչ · ոխղ · 626. ինչ ինչ · ոխղ · 627. ինչ ինչ · ոխղ · 628. ինչ ինչ · ոխղ · 629. ինչ ինչ · ոխղ · 630. ինչ ինչ · ոխղ · 631. ինչ ինչ · ոխղ · 632. ինչ ինչ · ոխղ · 633. ինչ ինչ · ոխղ · 634. ինչ ինչ · ոխղ · 635. ինչ ինչ · ոխղ · 636. ինչ ինչ · ոխղ · 637. ինչ ինչ · ոխղ · 638. ինչ ինչ · ոխղ · 639. ինչ ինչ · ոխղ · 640. ինչ ինչ · ոխղ · 641. ինչ ինչ · ոխղ · 642. ինչ ինչ · ոխղ · 643. ինչ ինչ · ոխղ · 644. ինչ ինչ · ոխղ · 645. ինչ ինչ · ոխղ · 646. ինչ ինչ · ոխղ · 647. ինչ ինչ · ոխղ · 648. ինչ ինչ · ոխղ · 649. ինչ ինչ · ոխղ · 650. ինչ ինչ · ոխղ · 651. ինչ ինչ · ոխղ · 652. ինչ ինչ · ոխղ · 653. ինչ ինչ · ոխղ · 654. ինչ ինչ · ոխղ · 655. ինչ ինչ · ոխղ · 656. ինչ ինչ · ոխղ · 657. ինչ ինչ · ոխղ · 658. ինչ ինչ · ոխղ · 659. ինչ ինչ · ոխղ · 660. ինչ ինչ · ոխղ · 661. ինչ ինչ · ոխղ · 662. ինչ ինչ · ոխղ · 663. ինչ ինչ · ոխղ · 664. ինչ ինչ · ոխղ · 665. ինչ ինչ · ոխղ · 666. ինչ ինչ · ոխղ · 667. ինչ ինչ · ոխղ · 668. ինչ ինչ · ոխղ · 669. ինչ ինչ · ոխղ · 670. ինչ ինչ · ոխղ · 671. ինչ ինչ · ոխղ · 672. ինչ ինչ · ոխղ · 673. ինչ ինչ · ոխղ · 674. ինչ ինչ · ոխղ · 675. ինչ ինչ · ոխղ · 676. ինչ ինչ · ոխղ · 677. ինչ ինչ · ոխղ · 678. ինչ ինչ · ոխղ · 679. ինչ ինչ · ոխղ · 680. ինչ ինչ · ոխղ · 681. ինչ ինչ · ոխղ · 682. ինչ ինչ · ոխղ · 683. ինչ ինչ · ոխղ · 684. ինչ ինչ · ոխղ · 685. ինչ ինչ · ոխղ · 686. ինչ ինչ · ոխղ · 687. ինչ ինչ · ոխղ · 688. ինչ ինչ · ոխղ · 689. ինչ ինչ · ոխղ · 690. ինչ ինչ · ոխղ · 691. ինչ ինչ · ոխղ · 692. ինչ ինչ · ոխղ · 693. ինչ ինչ · ոխղ · 694. ինչ ինչ · ոխղ · 695. ինչ ինչ · ոխղ · 696. ինչ ինչ · ոխղ · 697. ինչ ինչ · ոխղ · 698. ինչ ինչ · ոխղ · 699. ինչ ինչ · ոխղ · 700. ինչ ինչ · ոխղ · 701. ինչ ինչ · ոխղ · 702. ինչ ինչ · ոխղ · 703. ինչ ինչ · ոխղ · 704. ինչ ինչ · ոխղ · 705. ինչ ինչ · ոխղ · 706. ինչ ինչ · ոխղ · 707. ինչ ինչ · ոխղ · 708. ինչ ինչ · ոխղ · 709. ինչ ինչ · ոխղ · 710. ինչ ինչ · ոխղ · 711. ինչ ինչ · ոխղ · 712. ինչ ինչ · ոխղ · 713. ինչ ինչ · ոխղ · 714. ինչ ինչ · ոխղ · 715. ինչ ինչ · ոխղ · 716. ինչ ինչ · ոխղ · 717. ինչ ինչ · ոխղ · 718. ինչ ինչ · ոխղ · 719. ինչ ինչ · ոխղ · 720. ինչ ինչ · ոխղ · 721. ինչ ինչ · ոխղ · 722. ինչ ինչ · ոխղ · 723. ինչ ինչ · ոխղ · 724. ինչ ինչ · ոխղ · 725. ինչ ինչ · ոխղ · 726. ինչ ինչ · ոխղ · 727. ինչ ինչ · ոխղ · 728. ինչ ինչ · ոխղ · 729. ինչ ինչ · ոխղ · 730. ինչ ինչ · ոխղ · 731. ինչ ինչ · ոխղ · 732. ինչ ինչ · ոխղ · 733. ինչ ինչ · ոխղ · 734. ինչ ինչ · ոխղ · 735. ինչ ինչ · ոխղ · 736. ինչ ինչ · ոխղ · 737. ինչ ինչ · ոխղ · 738. ինչ ինչ · ոխղ · 739. ինչ ինչ · ոխղ · 740. ինչ ինչ · ոխղ · 741. ինչ ինչ · ոխղ · 742. ինչ ինչ · ոխղ · 743. ինչ ինչ · ոխղ · 744. ինչ ինչ · ոխղ · 745. ինչ ինչ · ոխղ · 746. ինչ ինչ · ոխղ · 747. ինչ ինչ · ոխղ · 748. ինչ ինչ · ոխղ · 749. ինչ ինչ · ոխղ · 750. ինչ ինչ · ոխղ · 751. ինչ ինչ · ոխղ · 752. ինչ ինչ · ոխղ · 753. ինչ ինչ · ոխղ · 754. ինչ ինչ · ոխղ · 755. ինչ ինչ · ոխղ · 756. ինչ ինչ · ոխղ · 757. ինչ ինչ · ոխղ · 758. ինչ ինչ · ոխղ · 759. ինչ ինչ · ոխղ · 760. ինչ ինչ · ոխղ · 761. ինչ ինչ · ոխղ · 762. ինչ ինչ · ոխղ · 763. ինչ ինչ · ոխղ · 764. ինչ ինչ · ոխղ · 765. ինչ ինչ · ոխղ · 766. ինչ ինչ · ոխղ · 767. ինչ ինչ · ոխղ · 768. ինչ ինչ · ոխղ · 769. ինչ ինչ · ոխղ · 770. ինչ ինչ · ոխղ · 771. ինչ ինչ · ոխղ · 772. ինչ ինչ · ոխղ · 773. ինչ ինչ · ոխղ · 774. ինչ ինչ · ոխղ · 775. ինչ ինչ · ոխղ · 776. ինչ ինչ · ոխղ · 777. ինչ ինչ · ոխղ · 778. ինչ ինչ · ոխղ · 779. ինչ ինչ · ոխղ · 780. ինչ ինչ · ոխղ · 781. ինչ ինչ · ոխղ · 782. ինչ ինչ · ոխղ · 783. ինչ ինչ · ոխղ · 784. ինչ ինչ · ոխղ · 785. ինչ ինչ · ոխղ · 786. ինչ ին

դիմում · լու է լու, առարկի ամենքդուն · ամեն-ուրբե · ամենքիցեն ։

Famosità, *sf.* renommée, f. աեռուն · համբաւ · աա · Նշոմ · լաւ ։

Famóso, a, *a.* fameux, se. 2. connu, e. public, que. 3. affamé, e. աեռուն · Հռչակաւոր · Հռչակաւոր · երեւելի · 2. յայտնի · երեւելի · Նշանաւոր · 3 · քաղցած · Պրեհաւ · աուբե · ամենբե · ամենբե · աեռուն · լաւբե · լեռնբիրուն · 2 · ուբեւն · ամենբե · 3 · ։

Famulento, a, *a.* affamé, e. քաղցած · Նաա · Ֆեռ · ։

Fanale, *sm.* fanal, m. լապտեր աշտարակաց · Նաա · ց · Ֆեռ · ։ Ֆեռեներ · Ֆեռաաա ։

Fanático, a, *a.* fanatique. կարի ինչ նախանձաւոր կրօնից · մոլի · մոլեգին · մեծաաա · լաւբե · ուբեւն · Հաաաեն · ուբաա · ուբեւն ։

Fanatismo, *sm.* fanatisme, m. անչափ նախանձաւորութիւն կրօնից · յիմարութիւն · մոլութիւն · մոլութիւն · Հաաուեն ուբաա · ուբեւն · լաւբեւն · ուբեւնբեւն ։

Fanciulla, *sf.* fille, enfant, f. 2. fille à marier, f. 3. jeune femme, f. աղջիկ · 2. օրիորդ · մանկամարդ · * Նորահաղ · 3. կին մատաղահասակ · Հբե. ֆբեեբե · ուբեւնբեւն · աաբեեն · ուբեւնբեւն · 2 · ուբեւն · կին բբե · ուբեւնբեւն բբե · 3 · կին ։

Fanciullàggine, *sf.* puérilité, f. մանկութիւն · գործ մանկութեան · ց ։ ուբեւնբե · Ֆ ։

Fanciullaja, *sf.* quantité d'enfants, f. մանկաներ · ուբեւն · ուբեւն · ց ։

Fanciulleggiare, *vn.* jouer comme un enfant. խաղալ իբրեւ զմանուկ · ց ։ ուբեւն կին ուբեւն · ց ։ ուբեւնբե ։ կինբե ։

Fanciulleria, *sf.* enfantillage, m. puérilité, f. մանկութիւն · գործ մանկութեան · ց ։ ուբեւնբե · ց ։ ուբեւնբե · Ֆ ։

Fanciullescamente, *av.* puérilement. աղաչապարտ · Հբեեբե · գաղաց · ց ։ ուբեւն կին ։

Fanciullesco, a, *a.* enfantin, puéril, e. մանկական · մանկութեան · ուբեւնբե · ց ։ ուբեւնբե · Ֆ ։

Fanciullezza, *sf.* enfance, f. 2. enfantillage, m. մանկութիւն · աղաչապարտ · 2 · մանկութիւն · գործ մանկութեան · ց ։ ուբեւնբե · ուբեւնբե · Ֆ ։ ուբեւնբե · Ֆ ։ ուբեւնբե · 2 · ց ։ ուբեւնբե · ց ։ ուբեւնբե ։

Fanciullo, a, *a.* enfantin, e. մանկական · Ֆ ։ ուբեւնբե · ց ։ ուբեւնբե · Նաա · ուբեւնբե ։

— *sm.* enfant, garçon, m. մանուկ · աղաչ · ց ։ ուբեւնբե · ուբեւնբե · Ֆ ։ ուբեւնբե · ուբեւնբե ։

Fandonia, *sf.* sornette, f. conte, m. առասպել · մասալ · Նաա · ց ։ ուբեւնբե ։

Fanello, *sm.* linotte, f. կատաղաղ թռչնակ · ուբեւնբե · Ֆ ։ ուբեւնբե ։

Fanfalica, *sf.* (quella frasca che abbruciata si alza in aria) flammèche, f. 2. sornette, vétille, fanfreluche, f. կայծակիր · 2. առասպել · յիմարութեան բան · Ֆ ։ ուբեւնբե · Ֆ ։ ուբեւնբե · 2 · Նաա · ուբեւնբե · Հբեեբե · ուբեւնբե ։

Fanfano, *sm.* hâbleur, vantard, m. մեծապարծ · մեծամիտ · Ֆ ։ ուբեւնբե ։

Fanferina, *sf.* action de se moquer. ապտե · կատականք · Տիտակերտ · Նաա · ուբեւնբե · ուբեւնբե ։

Fangaccio, *sm.* bourbier, m. grande boue, f. մաբ · Ֆաաեաաաա աեղի · ուբեւնբե · Ֆ ։ ուբեւնբե · ց ։ ուբեւնբե ։

Fanghiglia, *sf.* boue, vase, f. սիկ · սիգմ · գիծ · ուբեւնբե · ուբեւնբե ։

Fango, *sm.* fange, boue, f. սիգմ · գալա · սիկ · կաաբ · գիծ · ուբեւնբե · ուբեւնբե · Ֆ ։ ուբեւնբե · Ֆ ։ ուբեւնբե · Ֆ ։

գոր. *Հետեւակազօր. Խոյս, էլեւաե ոտներ. էլեւաեվէճառ.*

Fantésca, *sf. servante*, f. *ադախին. Խոլոչքեր.*

Fantesino, *sm. petit enfant*, m. *մանկիկ. ՄաաաՀ. տէրեվէճառ.*

Fantilità, *sf. enfantilage*, m. *մանկութիւն. լճճաեվէճառ.*

Fantisino, *sm. petit enfant*, m. *մանկիկ. ՄաաաՀ. տէրեվէճառ.*

Fantocceria, *sf. simplicité d'enfant*, f. *յոռաակութիւն, միամտութիւն ոգւոյդ. լճճաեվէճառութեաե.*

Fantóccio, *sm. poupée*, f. *2. enfant*, m. *պաՀաճապատանեաց. 2. ոգւոյ. էռեվէճ. ռեղեռ. 2. լճճաեվ.*

Fantonaccio, *sm. grand niais*, m. *կաբի ան. ռիաա. էէռ ռաՀաե. Եռալէս.*

Faonare, *vn. mettre bas*, *Տնանել, (անասնոց). *յղիիել. ԵռէռալռաՀաե.*

Farchetola, *sf. sarcelle*, f. *ագղ բադի. *ծրասիմ. Լէեվէ Եռզռեռ.*

Farda, *sf. crachat*, m. *խուխ. ռոզռակք. ռեվէռ. զռվէռ.*

Fardaggio, *sm. bagage*, m. *կաբաե. ռոիք. կապաեռ. Եէռէլէե Եէռեռ.*

Fardata, *sf. coup donné avec qc. de sale*, m. *Հաբռաե ռզռակի ինչ իռաաբ. *էէռլե ղէռ լեղ էէլ ռզռե.*

Fardello, *sm. paquet, bagage*, m. *բեռն. ծրաբ. ռոիք. կաՀ. կապաեի. ռէէռլէե. Եռեռ.*

Far —, s'en aller, *3. mourir. պաՀրաաակէ է յռ. չռել. մեռնել. 2. մեռանել. ճէլռ ռեէլէէռեռ. Ռեռ էռզռէռռե. լճճռեռ. 2. Եռէռեռ.*

Farve, *va. faire*, *7. accoucher*, *8. paraître*, *առնել. կաաաբել. զռեռել. 2. չինել. կանգնել. կապել. յռրինել. յռրդռբել. 3. զռեռ. կապել. մաաՀռռզռել. զրել. ճ ՀաՀռռզռել. զռեռ. կաբռեռ. ռաէէ. 5. եէռեէզռռեզռաեռել. յաՀզիաեռ առնել. (ի բաղադրի) 6. ռզռաեռ լինել. վռլէլել. 7. Տնանել. 8. Տաղել. եռեռել. զալ. Հաաաեել. լինել. եռռեռ. եէլեռեռ. էէզռեռ 2. ճ ռռռռռռ. ռէռ ռեռ. 3. ՊեռեՀէՀ. Ռէռ Հռէ. ճ ՀաՀռռ լինել. ռռռեռ ռեռեռ. 5. (ՊեռՀռռռռ) ղեբէռեռ Եռէռեռ էռռեՀռռզռ. լռեՀռռեռ լինէռ. 6. Եռէզռռեռ ռռռեռ. 7. ռէռռռՀռէ. 8. ռռռեռ. էզեռռեռ. Ռռռէռռեռ. Ռռռ ռզռեռ.*

Far l'ammalato, *faire le malade*. *Քաեռ ռաաաեաաա լճճել. ռաաեաաել զեաեՀռռ Ռեռ.*

— il divoto, *faire le dévot. բաՀռռաէռ էեբռաբաել. ռճէռռեռ լինել. Եռաաեռ. էռռաեռռ. ռեռէռեել լինել. Եէռռեռեռ.*

— l'avvocato, *faire la profession d'avocat. լճճել ՀաաաաՀռռ. Հռռեի. ռեռռեռեռեել լինել.*

— due miglia di strada, *faire deux lieues. եբՀռռ եբՀաաա ռեռռռ. Հռռ ղէռ Եռէլ Եէռեռռռռ. ռէռ. ռռեռ.*

Tre giorni fa, *il y a trois jours. եբՀբ աառբբ Եէռ. եբՀբբ աառբբբ յաաաՀ. Եռլ Լեռ ռեռռ. Եռլ Լեռ Եէլեբբ.*

Fa bel tempo, *caldo, freddo, vento, il fait beau temps, chaud, froid, du vent.*

զեզեբՀի է ռաբդ. աաւբի է ժաաՀռռռռռ. յռռբռռ է ռաբդ. Հաղռ Հեղէ. Հեէռ Լեռէլ ռեռ. ըռբՀռռ ռբբ. ռռռռ բռռռ. բռռՀէՀռռ էբռ. Եռեռբռբ.

Far a dama, *jouer aux dames. խաղալ գաթուաւի խաղն. ռաաե զռաաեռ.*

— debiti, *faire des dettes. քնդ պարտաւոր անկանել. պրծ Եռէռեռ. պրծռեռռ էլէռեռ.*

— danari, *faire de l'argent. ինչ կռաաել. արծաթ բաղաՀ ժողովել. ռէեռլե Եռէ Եռռեռ.*

— corpo, *s'assembler. ժողովել. ի միս կռաաել. Եռէ. ճեՀ ռլեռե.*

— canzone, *chansonner*, *se moquer. լբրգ արկանել. ծաղր առնել. Ռռռբռռռռռ ռլեռե. ռեռռռ Եռռեռ.*

Farla ad uno, *jouer une niche, un tour. ծաղր բաղ առնել. Հռռեռռ. ռեռռռ Եռռեռ.*

Farsela, *s'en aller, partir. մեՀնել. գնալ. ռռէռլեռե Եռռեռ.*

**Quanto fai quel drappo? combien faites-vous cette étoffe-là? քաՀռզ գաՀռաեաս գկեբռաաց. լռ Եռռեռ էռլռ ռեռ. լռ էռռռռռ լէէռ գռռեռռ Նէռ.*

Farsi, *devenir ; se faire. 2. s'approcher. լլճել. առՀիլ. 2. Տաաել. մեՀնել. ծլռե. 2. Եռէռլեռե. Եռեռե էռռեռ.*

Farètra, *sf. carquois*, m. *կապարՀբ. Եռէռռեռ. ռեռռռ. Բեռռռռ.*

Farretrato, *a, a. chargé d'un carquois. կռաաղեՀռռ. Բեռռռեռլէ.*

Farfalla, *sf. papillon*, m. *2. papillon, éventé, étourdi. Ռռռռռռ էրբՀռռբ. * էրբՀռռռ. 2. յէեզռեզռռ ռռռաբ. էրբՀռռռռռռ. Տռռռռռռ գաղզռռռ. ռեէռռեռ. (ռեէռռեռռռռ.) 2. Եռռեռ. ռէռ էռռռռռռ ռռռբռռռռ.*

Farfallétta, *sf. petit papillon*, m. *էրբՀռռբ ճռբբռի. * էրբՀռռռռռ. ռեէռռեռռռռ.*

Farfallóne, *sm. gros papillon*, m. *2. fables, sottises*, f. pl. *3. grande faute*, f. *էրբՀռռբ մեծ. 2. ռռռռռռէռբ. բաբռռռռ. 3. ռեռռռ. բռռեբ. ռեռռռռռռ էռռռռռռռ. 2 Հռռռռ. Եռէռ ռեէռ. 3. Եռռէռռ. Եռռռռռռռ.*

Fare un —, *faire une faute. էրեռռեռ. ռեռռռ. լռ Եռռեռռ. Եռռեռ. լռռռռռռռ.*

Farfarello, *sm. esprit malin*, m. *այռ չռռ. ճէռռ. էէեռ.*

Fárfaro, *sm. pas-d'âne*, m. *Հաղի գեզ. ռռռ ռռեռլեռե.*

Farina, *sf. farine*, f. *2. fleur*, f. *ալեւռ. 2. ազիւռ. մաւն. բռռռբ բռռռբռ. ռռռ. ռռեէռ. ռռռ. 2. Եէռռռռ. Եռեռ.*

Fior di —, *fleur de farine. Նաղկ. Եռռռ. ՀռռՀ ռռռռ.*

— stacciata, *farine blutée. ալեւռ ռաղեռլ. Եռէռռեռ ռռռ.*

Far —, *moudre. ռզռալ. Եռլռեռռեռ. Բռռռ լռռեռ. ռռռ լռռեռ.*

Farinàccio, *sm. farinet, dé marqué d'un seul côté*, m. *քռեռռ ռրռ մի կողմն եէեբՀ Նշռռռ ռէռբՀռի. ռէռ Եռռռեռէռ Նէռռռռռռ Եռռ.*

Farinacciolo, *a, a. farineux, se. լի ալեբբ. ռռռեռռռ.*

Farinácco, *a, a. farinacé, e. Նռռռռ, Հռռռզռռ ռռռռ ղռռռռռռ. ռռռ ռեռռռեռ. ռռռ ռռռռեռ.*

Farinajuólo, *sm. farinier*, m. *ֆռռռռռռռռ ալեբ. ռռռՀռռռ. ռռեէռռեռ.*

Farinàta, *sf.* bouillie d'eau et de farine, f. խիտ չալիք ֆարինից.

Farinello, *sm.* coquin, fripon, m. ապիկոյ. ժանգ. ինթրիգանտ. խոշոռեբաս.

Farlingótto, *sm.* baragouineur, m. ար խրճ-գուժա, աասանդակ բանիմբ բարբառի. ղուշի ինչպէսեցեն. խոռնի խոռն.

Farmaceutico, a, *a.* pharmaceutique. գեղոց. ֆեղմաշեւտիք մաքուռ.

Farmacia, *sf.* pharmacie, f. արուեստ գեղոյ կազմելոյ. ֆեղմաշեւտիք. իւն ֆեղ.

Farmaco, *sm.* médicament, remède, m. գեղ. դարմանի. իւղ. տեղ. ֆեղ. (ֆեղ).

Farneticare, *vn.* radoter, rêver. բարբանիել. բանդագուշել. գնդրտել. ցոյբեր ուշերնական.

Farneticházza, *sf.* frénésie, f. délire, m. գնդրտ. գանգատանք. բանդագուշանք. յիմարութիւն. ուշերնական. ուշերնութիւն.

Farnético, *sm.* frénésie, f. գնդրտ. գանգատանք. յիմարութիւն. ուշերնական. ուշերնութիւն — a, *a.* frénétique. անմիտ, ի մտաց գնդրեալ. յիմարեալ. ուշերնած. ուշերնած.

Fárnia, *sf.* chêne à larges feuilles, m. կաղնի լայն տերեւովք. իրի խոշորեալ տերե ուշերնած.

Fáro, *sm.* phare, m. աչառաբաշնաւորութիւն. ինչման ֆառ-ուշեան. ֆիրնեի ֆառ-ուշեան.

Farraginare, *va.* fagoter. ընդրել, կապել խառն ի խառն. ֆարշեռորել իրերէն. իրեի իրեն.

Farrágine, *sf.* fatras, mélange de plusieurs choses, m. ընդրակոյս. կոյս խառն իրոց. իրերէն. ֆորշեռորել իրերէն.

Farráta, *sf.* sorte de gâteau, f. կարկանդակի ինչ. ոռ-ուշոռ պերոնչի.

Fárre, *v.* Farro.

Farricéllo, *sm.* froment moudé et pilé, ou moulu en gros. ցորեան եփեալ և ջարեալ մեծ աղացեալ. * ձաւար. ոռ-ուշոռ. ոռ-բռ-ռ-ռ.

Fárro, *sm.* froment, m. ցորեան. գրաւոյ.

Farsa, *sf.* une farce, f. միմիս խաղ գուսանական արուեստից. խեղկատակութիւն. ֆառ-ռ-ուշեան ցնծալոյ. իւ ցնծ. ֆառ-ուշեանի.

Farsettáccio, *sm.* mauvais pourpoint, m. յոռի բանկիտակի ի վերոյ շապիկ. ֆեռ-ռ-ռեռ.

Farsettájo, *sm.* pourpointier, m. գործակ ներքին բանկիտակաց. գբոռ-ռ-ռ. ռեռ-ռ-ռ.

Farsettíno, *sm.* chemisette, f. petit pourpoint, m. փոքրիկ բանկիտակ ի վերոյ շապիկ. գբոռ-ռ-ռ. ռեռ-ռ-ռ.

Farsétto, *sm.* pourpoint, gilet, m. ներքին բանկիտակ. բանկիտակ ի վերոյ շապիկ. * բանկիտ. գբոռ-ռ. ռեռ-ռ.

Fascétta, *sf.* bandelette, f. կապ, ժապաւէն փոքր. ռեռ-ռ ոռ-ռ. ոռբռ-ռ.

Fascettino, *sm.* faisceau, fagot, m. խուրձ.

Fascétto, *sm.* faisceau, fagot, m. խուրձ. ռեռ-ռ.

Fáscia, *sf.* ligature, bande, bandelette, f. կապ. պատան. ժապաւէն. ոռբռ-ռ ոռ-ռ.

Fasce, *pl.* maillot, m. խանձարուրք. ֆառ-ռ-ռ.

Fasciáre, *va.* entourer, bander. *2.* emmailloter. կապել. պատանել. պատել. *2.* պատել խանձարուրաւք. ոռբռ-ռ. ընդրել իւն ոռ-ռ-ռ. *2.* ֆառ-ռ-ռ-ռ.

Fasciáta, *sf.* bandage, m. *2.* maillot, m. կապ. ժապաւէն. պատան. *2.* խանձարուրք. ոռբռ-ռ. ոռ-ռ. *2.* ֆառ-ռ-ռ.

Fasciatéllo, *sm.* petit fagot, m. փոքրիկ խուրձ. ռեռ-ռ-ռ ռեռ-ռ.

Fasciatúra, *sf.* ligament, bandage, m. *2.* maillot, m. կապ. ժապաւէն. պատան. *2.* խանձարուրք. ոռբռ-ռ. ընդրել. ոռ-ռ. *2.* ֆառ-ռ-ռ.

Fascína, *sf.* fagot, m. խուրձ. ռեռ-ռ. ռեռ-ռ.

Fascinare, *va.* faire, couper des fagots. *2.* ensorceler. Հասուածել, կապել գիպա ի խրձուռս. *2.* գիտել. կախարդել. տեսակ ռեռ-ռ. ռեռ-ռ ոռբռ-ռ. *2.* ռեռ-ռ-ռեռ-ռ. ռեռ-ռ-ռեռ-ռ.

Fascinatóre, trice, *s.* sorcellerie, *e.* գիտի. կախարդ. պեռ-ռ-ռ. ռռ-ռռ.

Fascinazióne, *sf.* sorcellerie, f. կախարդանք.

Fascino, *sm.* ֆիտիւն գիտ-ռ-ռ-ռ. ռեռ-ռ. ռեռ-ռ-ռեռ-ռ.

Fáscio, *sm.* fagot, m. *2.* fardeau, gros paquet, m. խուրձ. *2.* բեռն. ծանրաբեռնութիւն. ռեռ-ռ. ռեռ-ռ. ռեր ֆառ-ռ. *2.* ռեռ-ռ. ոռբռ-ռ ոռբռ-ռ.

— d' acque, gerbe d'eau, f. կապ ցիգոյնչ ջրոյ որիսակի կերպարանաց խրձոյ. ռեռ-ռ ռեռ-ռ ոռբռ-ռ. ռռ ոռբռ-ռ.

— di spighe, javelle, poignée d'épis. պուռ-ռ ռեռ-ռ. ռռ-ռ. ոռբռ-ռ ռեռ-ռ.

— di chiavi, di frecce, trousseau, m. բռ-ռոյիչ. ռռ-ռ-ռ ռեռ-ռ.

Fasci, *pl.* (quel fascio di verghe che si portava avanti ad alcuni magistrati Romani) faisceaux. խուրձ. ոռբռ ռեռ-ռ.

Fasciúme, *sm.* monceau de pierres, m. démombres, m. pl. կարկառ քարանդ. ակերպք. ռ-ռ իրերէն. ընդրել իրերէն.

Fasciuóla, *sf.* bandelette, f. կապ. ժապաւէն փոքր. ոռ-ռ. ռեռ-ռ ոռբռ-ռ.

Fáse, *sf.* (dicesi delle diverse apparenze de' pianeti) phase, f. (պէսպէս) տեսիլ գիտոյ աստեղաց. ռեռ-ռեռբռ (ինչպէս ռ-ռ-ռ-ռ). ղռռ-ռ-ռ. ֆեռ-ռ-ռ.

Fastéllo, *sm.* fagot, m. fascine, botte, f. խուրձ. ռեռ-ռ.

Fásti, *sm. pl.* fastes, m. pl. annales, f. pl. ժամանակագրութիւնք. * տարեգրութիւնք. ռ-ռ-ռ ռեռ-ռ. ոռբռ ռեռ-ռ.

Fastidiáre, *va.* dégoûter, ennuyer. Հանդրկիմ առնել. ռեռ-ռ. ռռ-ռ-ռ. ռեռ-ռ ռեռ-ռ.

Fastídio, *sm.* ennui, dégoût, m. *2.* bizarrerie, f. *3.* aversion, f. Հանդրկիմ. առ-ռ. *2.* գիտ-ռ-ռ. առ-ռ-ռ-ռ. *3.* Հակառակութիւն. առ-ռ-ռ-ռ. ռ-ռ. գեռ-ռ-ռ. *2.* ռ-ռ-ռ. *3.* ռեռ-ռ. ռ-ռ ռեռ-ռ.

Fastidiosamente, *av.* fastidieusement. Հանդրկիմ արարեալ. ռեռ-ռ-ռ. ռռ-ռ ռեռ-ռ. գեռ-ռ ռեռ-ռ. ռռ-ռ. ֆեռ-ռ ռեռ.

Fastidióso, a, *a.* fastidieux, ennuyeux, se. importun, e. *2.* bizarre, revêche. Հանդրկիմ առատակ. գառն. *2.* խիտ. վէս. առ-ռ. ռռ-ռ-ռ-ռ. գեռ-ռ-ռ. ռռ-ռ ռեռ-ռ. ոռբռ-ռ. *2.* ռ-ռ-ռ. ռռ-ռ.

Fastidíre, *va.* importuner. Հանդրկիմ առնել. Հանդրկացուցանել. ռեռ-ռ. գեռ-ռ-ռ-ռ. ռռ-ռ-ռ. ֆեռ-ռ ռեռ-ռ.

— *vn. avoir du dégoût.* Ամեհրանալ. չՀաճել. զեհանի. զեհար չլսնի. տանհանի.

Fastidiûme, *sm. quantité de chagrin, f.* վիշապագումՀ Հոգի. կի տեբա.

Fastígio, *sm. faîte, m. hauteur, élévation, f.* գլուխ. Ծայ. կատար. բարձրութիւն. գլխ. տան. Ծիթեղ. գլուխ.

Fásto, *sm. faste, orgueil, m. ostentation, f.* պերճասիրութիւն. չքնաղութիւն. փառասիրութիւն. պարծանք. ունայնպարծանութիւն. Հպարտութիւն. Ծոքունս. ԽոՀան. ԹերեՀգիս.

Fastosaménte, *av. fastueusement.* պերճասիներաբար. չքնաղութեամբ. պարծանաբար. ԾոքունՀ. ԽոՀան իւր.

Fastóso, *a. a. fier, e.* պերճ. չքեղ. սեգ. անապարծ. անպարտաւան. ԾոքունԼԸ. փուԹերեՀգիս.

Fata, *sf. fée, f. 2. magicienne, sorcière,* f. գիր կախարդանաց. գիր գուշակ Հմնդիրք. Ձեւից, եւ գործօղ գարմանաբաց. 2. կախարդ. վՀուկ. ՀեղեՀիկ. ՀոՀոբիչ. 2. ՀոՀոբ Ծոլ. ՀոՀոբիչ.

Fatagióne, *sf. sortilège, charme, enchantement, m.* գիՀեմութիւն. կախարդանք. ԹերԹ. ՀոՀոբ.

Fatále, *a. fatal, e.* Ճակատագրի. 2. ապՀասական. յի չարեաց. ազգալ. գծոգական. փանի. ՀաՀասոր. 2. փուՀեմիկի. ՀաղորդաԼ.

Fatalismo, *sm. fatalisme, m.* բանի եւ Հրամմնաց կրօնք. ՀաշեհաԼ-ՀեղապՀեհիկ. պետիք. ի բանի ՀեղապՀեհիկ.

Fatalista, *sm. fataliste, m.* որ բանիոց եւ բանակց Ճակատ. ՀեշեհեԼ ԹոՀեղապՀեհիկ Ծոլ ելոն.

Fatalità, *sf. fatalité, f.* բաշիք բանակց. բաշիք. Հրամմնք. Ճակատագիր. փուա. ԹոՀեղ. փոսբ. փուԼի Հաղոփոքի. ԾոքունԼԸ Հաղոփոքի Ծոլ ելոն.

Fatalmènte, *av. fatalement.* բան Հրամմնագ. բան բաշիղով բանակն. փուա իւԼ. փուՀեղ.

Fatáre, *va. charmer, rendre invulnérable.* գիՀեմ. առանց խոցելոյ անագդական առնել. պՀոյԼուԼԸ. պՀոյ իւԼ ԹուլուՀուչ. ԽոՀոՀրիչիք.

— *vn. destiner, arrêter.* աՀՀմանել. կարգել. պՀոՀ. ԹոՀոք. ԽոՀիչ. պՀոյԼուԼ ԿիՀ.

Fatatúra, *sf. sorcellerie, f. charme, m.* գիՀեմութիւն. կախարդութիւն. պՀոյԼուՀիչ. ՀոՀոբ.

Fatica, *sf. fatigue, f. 2. ouvrage,* m. աշխատութիւն. վաստակ. ՀղՀոյնութիւն. 2. գործ. գործած. ԹոՀոբիչ. ոԼՀՀ. ՀոՀոբ. 2. իւ

A —, *avec peine.* 2. *à regret.* Հագիւ. մեծաս. աշխատութեամբ. 2. անսպաց. չանկամ. կՀոՀ իւԼ. կՀոՀոԼ. 2. ՀուլուչիՀ.

Faticábile, *a. laborieux, se. 2. pénible.* վաստակաւոր. վաստակաւէր. գործատ. 2. անՀանգիստ. գժուարին. աշխատեցուցիչ. ԼուՀԼուչոտ. 2. ԹոՀոքիԼ. պէր. կՀոՀ.

Faticaccia, *sf. travail pénible, rude,* m. անՀանգիստ վաստակ. ՀՀ ԹոՀոքիչ. ԹոՀոքիԼ իւԼ.

Faticáre, *va. fatiguer, travailler.* աշխատ առնել. աշխատեցուցանել. ԼուՀԼՀըՀոՀ. ԽոբՀոՀ. ԹոՀոքիԼ վէՀՀոՀ.

— *vn. se fatiguer.* աշխատիլ. աշխատ լինել. վաստակիլ. ԼուՀԼՀոՀ. ԹոՀոքիԼ ԼՀոՀոՀ.

Faticatóre, *sm. travailleur,* m. վաստակաւոր. գործատ. ԼուՀԼուչոտ. իւԼԼՀոՀ.

Fatichévole, *a. laborieux, se.* գործատ. աշխատաւոր. ԼուՀԼուչոտ. ԹոՀոբոՀ.

Faticosaménte, *av. avec peine.* մեծաս աշխատութեամբ. գժուարաս. ԹոՀոքիԼ կՀոՀ իւԼ կՀոՀոԼ.

Faticóso, *a. a. pénible, fatigant, lourd, e.* գժուարին. անՀանգիստ. ծանր. աշխատեցուցիչ. ԹոՀոքիԼ. ԼՀոՀիՀ. կՀոՀ. գՀՀիւ. զբ.

Fatídico, *a. a. fatidique.* գուշակ. յայտնիչ Հրամմնաց. ՀոՀոՀիչ ոեչոտ ՀոՀոՀ.

Fatísta, *sm. fataliste,* m. որ բաշիղ եւ բանակց ծառայէ. գօՀՀ ՀոՀոՀիՀ. ԹեՀեղապՀեհիկ ԹոՀոՀիչներին Ծոլ ելոն.

Fáto, *sm. destin, m. destinée, f. sort,* m. բաշիք բանակց. բաշիք. Հանգամագիր. Հրամմնաց. գօՀՀ. ՀոՀոբ. գօոբ. գօոբ. գըՀՀ. ԾոքունԼԸ ՀոՀոբ.

Fátta, *sf. espèce, façon, sorte, f. genre,* m. պոյման. ազգ. օրինակ. ԾոքունԼ. ազ. ՀՀՀ. ոոոՀոբիՀ. ՀոբիՀ.

Essere in sulla —, *être en bon chemin.* լինել յաւգղոյց ՃանապարՀի. ազՀոս ելըս ելՀՀ. գՀՀոՀոՀ.

Fattáccio, *sm. action abominable, f.* գործ պղծութեան. գեՀՀիս ոՀԼ.

Fattamènte, *av. de telle sorte. 2. effectivement.* բան ոմեն օրինակի. ազնուականաց. պոսպես. 2. արդեամբ. պեՀլես. գոո ԼՀոՀե. գոո ԾոքունԼ. 2. ՀաՀասոբ. ԼերլեՀոՀե.

Fattévole, *a. faisable, aisé, e. praticable.* առնելի. ՀնԼԼոՀ ելոլս. ոոոՀ. ՀոՀեԼԼես. ելըս.

Fattézza, *sf. construction, f. 2. forme, figure, f. trait, m. 3. façon,* f. կազմած, արարած մարմնոյ. 2. կերպարանք. պատկեր. ձեւ. ծկարարիչ. տեսիլ. 3. պոյման. օրինակ. կարգ. ԼՀոՀոՀ. պէԼՀՀ. 2. ոՀոլիՀ. ոՀՀոՀ. 3. ՀՀ. ՀոբիՀ.

Fattibèllo, *sm. fard, rouge, m.* ազգոյր. Ծարիր. պՀոՀԼՀոՀ. ԹեՀեղՀիՀ.

Fattíbile, *a. faisable.* գիՀեմ. առնելի. ԼՀոՀ. ելոլս. ոոոՀ.

Fatticcio, *a, a. membru, e. vigoureux, se.* յաղթանգամ. զօրաւոր. ԼեՀՀեՀԼի. ՀոՀ ՀեՀիլի.

Fatticcióne, *sm. gros et gras, m.* գէր. յոյր. յաղթանգամ. ՀեՀԼ ԼեՀՀեՀԼի.

Fattispécie, *sm. récit d'un événement,* m. պատմելիութեան գիպաց. ՀեՀեՀՀիչ ՀոՀոբ.

Fattívo, *a, a. agissant, e. opérateur, trice. poét.* ԼէՀՀիչ. ՀոՀոՀ.

Fattízio, *a, a. artificiel, le, factice.* ձեւաւորած. արուեստական. իւԼԼոՀ. ՀոՀեՀՀԼԼ. պՀոյԼ. ՀոՀոՀ. գՀոոոՀոՀ.

Fátto, *sm. fait, m. 3. conduite, manière d'agir,* f. գործ. 2. գեՀգ. 3. գնացք. վարք. իւ. ոՀԼ. 2. ՀեՀեՀ. ՀոՀոՀոՀ. ԼեՀեՀ. ՀՀոՀոՀ. ՀոՀեՀ. ՀոՀոՀոՀ. ՀոՀոՀ. ՀոՀոՀոՀ.

Essere colto sul —, *être pris sur le fait.* ի բուռն անկանել ի ժամ անդ գործոյն. բռնանել. գոոՀ ելՀՀոՀ. ՀոՀՀոՀոՀ. ՀոՀ ելոլ ԼեՀՀոՀ.

— d'arme, *guerre, f. combat, m.* պատերազմ. գործ մարտ պատերազմի. ՀեՀՀ. ՀոբոՀ.

Di —, *aussitôt, sur-le-champ. 2. effective-*

ment, en effet. խոզան. ծղոտ ամանի. անգէն. 2. առատ. արգասիք. — եւ ընտիրներ. 2. ֆիլ-ընտիր. ընտիր.

Gran —, beaucoup, fort, extrêmement. կարի. չատ. առատ. ի եւ ը. ի ը. ընդարմ. ընդարմ. — sta, ce qui importe davantage, c'est que . . . կարեւորագոյնն այն է զի . եւ նաեւ որ . — si è detto, tout-à-fait. ամենեւին խոզ. խոզան. — պատ-պատ.

Nel — della condotta, par rapport à la conduite. քան զվարքին. ի նոյն իսկ ընթացս. — պատ-պատ. ի բանին համեմատ.

In sul —, dans l'instant, incessamment. իսկ եւ իսկ. առ ամանի. վաղվաղակի. ի — պատ-պատ.

In fatti, effectivement. արդեւ ամենայն. արդարեւ. առաջին. առաջին. ֆիլ-ընտիր. ընտիր.

Andar pei fatti suoi, s'en aller, partir. երթալ զ. մեկնել. իւրեանց ընտրանի. ինքնին.

Fatti, pl. exploits, m. actions mémorables. f. քաջութիւնք. գործ քաջագործութեան. ընտրանի. — պատ-պատ.

— a, à fait, e. արդեալ. լեալ. գործեալ. 2. կատարեալ. հաւանալ. ի չարի. հաւանական. չարի. ի ընտրեալ. 2. ի — ընտրեալ. ընտրեալ. — ընտրեալ.

Fattojano, sm. celui qui travaille au pressoir à huile, m. ձիթ ագործ. ի ընտրեալ. ընտրեալ. ընտրեալ.

Fattojo, sm. moulin à huile, m. ագարակ ձիթոց. ի ընտրեալ. ընտրեալ.

Fattore, sm. ouvrier, artisan, m. 2. fermier. métayer. 3. facteur, m. գործիչ. արարիչ. ծագարար. արուեստագէտ. 2. ար ի վարձու ուժիւ. 3. գործակալ. հոգատարչաձեւ. վերակացու. 4. բաշխագործ. ծառի (ծիր.). ի արուագործիչ. 5. խանիի մանուկ. ի. ֆիլ-ընտիր. — պատ-պատ. 2. ձիթոց. 3. ի ընտրեալ. ընտրեալ. ընտրեալ. 4. ի ընտրեալ. 5. — ընտրեալ.

Fattoressa, sf. administratrice, f. կին գործակալ. ի ընտրեալ ընտրեալ.

Fattoria, sf. ferme, f. 2. administration, f. կալուածք. վիճակ. 2. վերակացութիւն. ընտրեալ. ընտրեալ. 2. ի ընտրեալ. ընտրեալ. ընտրեալ.

Fattorino, sm. garçon de boutique, m. Fattoruzzo, sm. garçon de boutique, m. Fattosta, c. voilà le point. կայ. ահա զարգացն այն է զի. եւ ը ընտրեալ. ընտրեալ. ընտրեալ.

Fattucchiato, a, a. ensorcelé, e. գերեհեալ. պատ-ընտրեալ.

Fattucchiera, sf. sorcière, f. վհուկ. կախարդ. ընտրեալ. ընտրեալ.

Fattucchieria, sf. sorcellerie, f. charme, m. կախարդութիւն. պատ-ընտրեալ.

Fattucchiero, sm. sorcier, m. կախարդ. կրօն. պատ-ընտրեալ. ընտրեալ.

Fattura, sf. ouvrage, travail, m. œuvre, f. 2. travail, m. 3. prix, salaire, m. 4. conseil, m. séduction, f. 5. sorcellerie, f. 6. (presso i mercanti la nota de' generi venduti o acquistati) facture, f. գործ. գործածած. ընտրեալ. արարք. ձեռագործ. 2. վաստակ. 3. վարձք. 4. խորհուրդ. իմիջոց. գրգռեցուցիչ. 5. կախարդութիւն. գերեհեալ. 6. օրինակ վաճառականի. առգիծ. ի. ի ընտրեալ. 2. ի. 3. ի ընտրեալ ընտրեալ. ընտրեալ. 4. ֆիլ. ընտրեալ. 5. պատ-ընտրեալ. 6. ընտրեալ. ընտրեալ. ընտրեալ. ընտրեալ.

Fatturare, va. ensorceler. 2. falsifier. կախարդել. գերեհել. 2. ընծեղել. ապականել. պատ-ընտրեալ. 2. ընտրեալ ընտրեալ. ընտրեալ.

Fatuità, sf. fatuité, extravagance, f. յիմարութիւն. անմտութիւն. ընտրեալ. ընտրեալ.

Fatuo, a, a. insensé, e. fou, folle. անմիտ. յիմար. ի. ընտրեալ.

Fauci, sf. pl. le gosier, m. la gorge, f. 2. embouchure de rivière, f. կոկորդ. 2. պատ-ընտրեալ. ընտրեալ. 2. ընտրեալ. ի ընտրեալ ընտրեալ.

Faustamente, av. heureusement. յաջողապէս. ընտրեալ. ընտրեալ. ընտրեալ.

Fausto, a, a. heureux, se. favorable. երջանիկ. յաջող. ընտրեալ. ընտրեալ.

Fautore, sm. partisan, soutien, appui, m. կողմնակից. օգնական. ի ընտրեալ. ընտրեալ. ընտրեալ. ընտրեալ.

Fautrice, sf. protectrice, f. պաշտպան. օգնական. ընտրեալ. ընտրեալ.

Fava, sf. fève, f. 2. suffrage, m. պատ. քուէյ. 2. ցուցակ. վիճակ. — ընտրեալ. 2. ընտրեալ.

Favàta, sf. sorte de ragoût de fèves, f. 2. vanterie, f. կերակուր ի յատկանէ. 2. պատպատութիւն. ընտրեալ. ընտրեալ. 2. ընտրեալ. ընտրեալ.

Favella, sf. langage, m. parole, f. 2. langue, f. բանք. խօսք. բարբառ. 2. լեզու. ընտրեալ. ընտրեալ. 2. ընտրեալ.

Favellamento, sm. parole, f. discours, m. խոսք. բանք. ընտրեալ. ընտրեալ.

Favellare, va. parler. բարբառիլ. խօսել. ընտրեալ. ընտրեալ. ընտրեալ.

— sm. discours, m. բանք. խօսք. ընտրեալ. ընտրեալ.

Favellatore, sm. parleur, m. խօսող. ընտրեալ. ընտրեալ. պատ-ընտրեալ.

Favellatòria, sf. art de parler, m. արուեստ. ճարտասանական խօսելոյ. ֆիլոն. ընտրեալ.

Favellìo, sm. babil, m. ցոփաբանութիւն. չատախօսութիւն. ընտրեալ. ընտրեալ.

Favilla, sf. étincelle, f. կայծակն. չանիճ. ընտրեալ. ընտրեալ.

Favillare, va. étinceler. փոփոթել. փայլատակել. ընտրեալ. ընտրեալ. ընտրեալ. ընտրեալ. ընտրեալ. ընտրեալ.

Favillùzza, sf. petite étincelle, f. փոքրիկ կայծակն. պատ-ընտրեալ. ընտրեալ.

Favo, sm. rayon de miel, m. խորիսխ մեղու. մեղրախորիսխ. մեղ մեղուայ. ի. ընտրեալ. ընտրեալ.

Favola, sf. fable, f. առասպել. վէպք. ընտրեալ. ընտրեալ. ընտրեալ.

Essere la —, être objet de mépris, de dérision. ըստ ասի առասպելացոյց լինել. առակ եւ նմանակ լինել. առակ դառնալի. ի խոսք լինել. ընտրեալ. ընտրեալ ընտրեալ. պատ-ընտրեալ ընտրեալ.

Favolàjo, sm. conteur de fables, m. առասպելագիտ. ընտրեալ. ընտրեալ. ընտրեալ.

Favolatóre, trice, *s. diseur, se de sornettes.* առասպելարկու. -ածող.

Favolegg'iáre, va. *conter des fables.* 2 *railler qn., se moquer.* առասպելս արկանել. 2. այպանել, ծաղր առնել. -ած-ել, -ծոյլել-ած. 2. -ած-եալ կին.

Favolegg'iatóre, sm. *fabuliste, faiseur de contes,* m. առասպելարկու. -ած-ող. -ած-ոյ, -ծոյլ-ոյ.

Favolésca, *sf.* (materia volatile che abbruciata, è portata in alto dal vento) *flammèche,* f. կայծակի. ֆըլ-ըղ-ջիք.

Favolétta, *sf. historiette,* f. *fable, faiseur de contes,* m. առասպելարկու. -ած-ող.

Favolóne, sm. *fabuleur* m. առասպելարկու. -ած-ող. -ծոյլ-ոյ.

Favolosamènte, *av. fabuleusement.* առասպելաբար. -ած-ել իւր. -ոյ. վեհ-ած-ել. -ած-ել.

Favolóso, a. *fabuleux, se.* առասպելական. առասպելարար. առասպելաբան. առասպ. -ած-ող. -ած-ել. -ած-ոյ. -ած-ոյ.

Favónio, sm. (vento) *zéphire,* m. արեւմտեան հով. -ոյր. կեռ. -ած-ոյր.

Favorábile, a. *favorable.* պաշտպան. օգնական. յաջող. -ած-ող. -ած-ոյ-ած. -ած-ել. -ած-ոյ.

Favorabilmènte, *av. favorablement.* օգնականեմաբար. բարեկամեմաբար. սիրով. -ած-ել իւր. -ած-ոյ-ած. -ած-ել.

Favoráre, va. *favoriser.* օգնել. թիկունք լինել. պաշտպանել. իւրոյ ելեւէջ. -ած-ոյ. -ած-ոյ.

Favóre, sm. *faveur, protection,* f. շնորհք. օգնականեմաբար. պաշտպանեմաբար. թիկունք. բարեբարեմաբար. երանելոյ. -ած-ոյ. -ած-ոյ. -ած-ոյ. -ած-ոյ. -ած-ոյ. -ած-ոյ.

Favoreggiáre, va. *protéger* [*favoriser.* պաշտպանել. օգնել. թիկունք. մեծանալ. մեծնալ. լինել. -ած-ոյ-ած. -ած-ոյ. -ած-ոյ. -ած-ոյ.

Favoreggiatóre, sm. *fauteur,* m. օգնական. պաշտպան. մեծնալ. -ած-ոյ-ած. -ած-ոյ. -ած-ոյ. -ած-ոյ.

Favorévole, a. *favorable.* պաշտպան. օգնական. յաջող. -ած-ող. -ած-ել. -ած-ոյ. -ած-ոյ. -ած-ոյ.

Favorevolmènte, *av. favorablement.* օգնականեմաբար. բարեկամեմաբար. -ած-ոյ իւր. -ած-ոյ-ած.

Favorire, va. *favoriser, secourir.* օգնական. մեծնալ. թիկունք լինել. օգնել. -ած-ոյ. -ած-ոյ. պաշտպանեմաբար լինել. -ած-ոյ. -ած-ոյ. -ած-ոյ. -ած-ոյ. -ած-ոյ. -ած-ոյ. -ած-ոյ. -ած-ոյ.

Favorito, a, *s. favori, m. favorite,* f. քա. բարեկամ. սիրելի. -ած-ել. -ած-ոյ.
— a, *a. favori, te.* սիրելի. ընծայ. -ած-ել. -ած-ոյ.

Favoritóre, sm. *protecteur,* m. պաշտպան. օգնական. -ած-ոյ. -ած-ոյ.

Favúle, sm. *champ de fèves,* m. դաշտ պատանց. -ած-ոյ. -ած-ոյ.

Fazionário, a, *a. factieux, se.* 2. *factionnaire, m. fem.* խռովիչ. ազմիկ. պատառիկ. 2. պատճառող. -ած-ել. -ած-ոյ. -ած-ոյ. -ած-ոյ. -ած-ոյ. -ած-ոյ. -ած-ոյ. -ած-ոյ.

Fazióne, *sf.* façon, *forme,* f. 2. *faction,* f. 3. *combat,* m. *bataille,* f. կերպարանք. պատիկ. տեսիլ. արհասիք. 2. ազմուկ. -ած-ոյ. -ած-ոյ. 3. պատերազմ. կռիւ. -ած-ել. -ած-ոյ. -ած-ոյ. -ած-ոյ. -ած-ոյ. -ած-ոյ. -ած-ոյ.

Fazióso, a, *a. séditieux, factieux, se.* պատիկ. խռովիչ. պատառիկ. -ած-ոյ. -ած-ոյ. -ած-ոյ. -ած-ոյ.

Fazzolétto, *sm. mouchoir,* m. թաշկինակ. վարշամակ. -ած-ոյ. -ած-ոյ. -ած-ոյ.

Fè, *sf. foi,* f. *Seigneur.* -ած.
A —, *par ma foi.* Տեառնս ինձ. արգարեւ. -ած-ոյ. -ած-ոյ. -ած-ոյ.

Febbrájo, *sm. février,* m. մեհեկան. փետրուարիս. -ած-ոյ. -ած-ոյ. -ած-ոյ.

Fèbbre, *sf. fièvre,* f. տենդ. ջերմն. -ած-ոյ. -ած-ոյ.

Febbrétta, *sf. fièvre légère,* f. թեթեւ ջերմն. -ած-ոյ. -ած-ոյ.

Febbricáre, *vn. avoir la fièvre.* տապանալ. ջերմամբ. -ած-ոյ. -ած-ոյ.

Febbricitatóla,) *sf. petite fièvre,* f. թեթեւ.
Febbricina,) -ած.

Febbricitare, *vn. avoir la fièvre.* տիրանալ. ջերմամբ. ջերմեալ. տապանալ. -ած-ոյ. -ած-ոյ.

Febbricóne, *sm. grande fièvre,* f. մեծ տապալիւն. -ած-ոյ. -ած-ոյ.

Febbricóso, a, *a. fiévreux, se.* ջերմեալ. ջերմաւոր. 2. որ բերէ զջերմն. -ած-ոյ. -ած-ոյ. 2. -ած-ոյ.

Febbrífugo, *sm. fébrifuge,* m. գեղ ջերման. -ած-ոյ. -ած-ոյ.

Febbrile, *a. fébrile.* ջերման. -ած-ոյ. -ած-ոյ. -ած-ոյ.

Febbrúzza, *sf. fièvrotte,* f. թեթեւ ջերմն. -ած-ոյ.

Febéo, a, *a. poétique, de Phœbus.* փեթեայ. Լպպոլոնեայ. պետական. -ած-ոյ.

Fecále, a. *fécale, des excréments.* պղտեղն. -ած-ոյ.

Fécia, *sf. lie,* f. *sédiment,* m. 2. *excrément,* m. մրուր. սիկ. * գիրս. 2. ապ. -ած-ոյ. -ած-ոյ. 2. -ած-ոյ.
— del popolo, *lie du peuple,* f. խաժամուժ ամբոխ. խառնիճաղանճ. -ած-ոյ. -ած-ոյ.

Fecciája, *sf. trou pour tirer la lie,* m. ծակ Հանելոյ սրուագս գինւոյն. -ած-ոյ. -ած-ոյ.

Feccióso, a, *a. plein de lie.* 2. *ennuyeux, se. le sf.* լի մրտով. 2. -ած. խօսս. Հանդարագուցիչ. -ած-ոյ. -ած-ոյ. 2. -ած-ոյ.

Fecondamènte, *av. fertilement.* առատութեամբ. առատապէս. պղ. պղ. պղ. -ած-ոյ.

Fecondáre, va. *féconder.* պտղաբերել. արգասաւորացնել. պարարտացուցանել. -ած-ոյ. -ած-ոյ. -ած-ոյ. -ած-ոյ.

Fecondatóre, sm. *fertilisant, qui rend fécond.* որ պտղաբերէ, արգասաւորացնէ. պարարտացուցիչ. -ած-ոյ. -ած-ոյ. -ած-ոյ. -ած-ոյ.

Fecondazióne, *sf. fécondation,* f. պտղաբերութիւն. առատութիւն. -ած-ոյ.

Fecondevole, a. *fertile, fécond, e.* բերբե-

պտղաբեր · առատ · արգասաւոր · պերճութիւն · հաճոյալից ·

Fecondia, *s.f.* պտղաբերութիւն · Fecondità, *s.f.* պտղաբերութիւն · առատութիւն · արգասաւորութիւն · պերճութիւն · պղտիկութիւն ·

Fecondo, *a.* բ. *fecond, e. fertile.* պտղաբեր · առատ · բերրի · արգասաւոր · պերճութիւն · հաճոյալից · հարուստ · հարուստ · պիտի ըլլալ ·

Fede, *sf.* *foi, f.* Հաւատք · երդմն · 2. Հաւատարմութիւն · 3. վկայութիւն · գ. Հաւատք · վաւերականութիւն · 5. Հաւատ · երդումն · խոստանալ · տես · խոստ · 2. · ապահոված · խոստում · 3. երդում · 4. յանձնել · 5. · ինչ. խոստ ·

Dar —, *croire.* Հաւատալ · խոստանալ ·

Far —, *certifier.* առատել · իրականացնել ·

Di buona —, *en bonne foi.* Հաւատարմութեամբ · անկեղծաբար ձեռք · ապահով ·

Fedecommesso, *sm.* *fideicommis, m.* ապանդ · ժառանգութեան · ժառանգութիւն յանձնել վասն գործադրելոյ զոյն յայլ. որ նշանակէ · վերանայ · վերնայելի պարտ · հրեայ ·

Fedecommettere, *va.* *faire un fideicommis.* ապ. ապանդ · ժառանգութեան · նշանակել · վերանայ · վերնայել ·

Fededégno, *a.* *a. digne de foi.* արժանի Հաւատարմութեան · Հաւատարիմ · նշանակած · ապահով · հաճոյալից ·

Fedele, *sm.* *sujet, vassal, m.* 2. *fidèle, chrétien, m.* Հաւատացեալ · հպատակ · 2. քրիստոնեայ · Հաւատացեալ · ի ·ս. բ·ոյ· ·(բ·ոյ·) 2. Հաւատարիմ · ճշմարիտ · հնազանդ · ծառայ ·

—*a.* *fidele.* Հաւատարիմ · 2. Հաւատացեալ · նշան · վերնայողութիւն · հաստատութիւն · 2. հաստատ · հաստատելի · 2. · հաստատ · հաստատ ·

Fedelmente, *av.* *fidelement.* Հաւատարմութեամբ · վերնայողութեամբ · ապահովապէս ·

Fedeltà, *sf.* *fidélité, f.* Հաւատարմութիւն · նշանակ · ապահովութիւն · հաստատութիւն · հաստատութիւն · վերնայողութիւն · նշանակութիւն · վերնայ ·

Federa, *sf.* (sorta di panno d'accia e bambascia) *coutil, m.* 2. *taie d'oreiller, f.* խոտ կոտ · 2. պատանդք բարձի · նշանակ · ապահովութիւն · 2. · նշան · հաստատ · ապահովութիւն · 2. · նշան · հաստատ · ապահովութիւն ·

Feditá, *sf.* *impureté, ordure, f.* պղտիկութիւն · ապականութիւն · պղտիկութիւն · պիղծ ·

Fedo, *a.* *a. mal-propre, sale.* պղտիկ · ապականած · պղտիկ · պիղծ · վիղծ ·

Fegatélla, *sf.* (erba) *hépathique, f.* խոտ մը, *hépathique* · բարձրին · պիղծ տես · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ ·

Fégato, *sm.* *foie, m.* լեարդ · պիղծ · պիղծ · 2. · պիղծ ·

Fegatóso, *a.* *a. qui a des rougeurs au visage.* որոյ յատկանշական կարմիր · նշանակ · պղտիկ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ ·

Felce, *sf.* *fougere, f.* վարդի խոտ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ ·

Félo, *sm.* *fiel, m.* լեզի · խոտ ·

Felice, *a.* *heureux, se.* երանելի · երանելապէս · երջանիկ · երջանկապէս · յաջող · յաջողապէս · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ ·

Di — memoria, *d'heureuse mémoire.* բարեպաշխատասէր արժանի · քաջանուն · *քաջկիրթասէր · 2. · ծնողքով · կրթութեամբ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ ·

— voi, *que vous êtes heureux!* երանի է ձեզ · Ձեզ հարիւր · պիղծ ·

Felicemente, *av.* *heureusement.* երջանկապէսապէս · պղտիկ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ ·

Felicità, *sf.* *bonheur, m.* երջանկութիւն · երանութիւն · հարիւրապէս · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ ·

Felicitare, *va.* *rendre heureux.* երանելի · երջանկի առնել · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ ·

Felicitatóre, *sm.* *bienfaiteur, qui rend heureux, m.* որ երանելի · երջանկի առնէ · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ ·

Félio, *a.* *a. méchant, e perfide.* չարագործ · ապիրատ · նենգաւոր · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ ·

Felione, *a.* *traitre.* մատնիչ · նենգաւոր · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ ·

Felonescamente, *av.* *méchamment.* չարապէս · երջանկապէս · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ ·

Felonesco, *a.* *a. perfide, barbare.* չարագործ · անիրաւ · անագթութիւն · մեծ · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ ·

Fellonía, *sf.* *méchancelé, félonie, perfidie, f.* չարութիւն · անագթութիւն · նենգաւորութիւն · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ ·

Félpa, *sf.* *peluche, f.* խոտ · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ ·

Feltrare, *va.* *filtrer.* 2. *façonner à la foule, fouler.* մաքրել · պարզել · քամել · 2. · կոխել · պնդել · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ ·

Feltrato, *a.* *a. filtré, e.* 2. *préparé à la foule.* մաքրել · քամեալ · պարզեալ · 2. · կոխեալ · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ ·

Feltro, *sm.* *feutre, m.* մաղր · պղտիկ ·

Feluca, *sf.* *felouque, f.* նաւակապ · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ ·

Femmina, *sf.* *femelle, f.* 2. *femme, f.* էգ · մասին · 2. կին · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ ·

Chiave —, *clef forée, f.* էգ բանալի · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ ·

Femminaccia, *sf.* *vilaine femme, f.* կին արհամարհ · Ցեղ · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ ·

Femminacciolo, *sm.* *dameret, m.* իգասէր · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ ·

Femminella, *sf.* *femmelette, f.* կին պղտիկ · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ ·

Femminéo, *a.* *a. féminin, e.* կանացի · իգական · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ ·

Femminescamente, *av.* *en femme.* իգականապէս · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ ·

Femminétta, *sf.* *jolie petite femme, f.* գեղեցիկ · մանկամարդ · նշանակ · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ ·

Femminézza, *sf.* *sexe féminin, m.* իգականութիւն · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ ·

Femminiera, *sf.* *appartement des femmes, m.* կանանոց · հարէմ · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ ·

Femminile, *a.* *féminin, e.* իգական · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ ·

Femminilmente, *av.* *à la manière des femmes.* ըստ օրինակի կանանց · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ ·

Femminino, *a.* *a. féminin, e.* 2. *effeminé, e.* իգական · 2. · իգացնող · իգանմանիլ · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ · 2. · պղտիկ · պիղծ ·

Femminoccia, } *sf.* grande femme, f. կին մե՛ծ.
Femminóna, } յա՛յտնի անգամ՝ պա՛տկառ, էլ-
ման գոր՛ը.
Fendénte, *sm.* coup d'estramaçon, *m.* fendant, m. Տա՛րած թի՛ակով պոչ· ծէ՛ծ՚ ու է՛լ չ՚ըլլա՛ ա՛ռ՚ըն՛ու.
Fendere, *vn.* fendre. պառա՛կել· Հերձա՛նել· Հեղգ՚ել· բա՛ժան՚ել· Խո՛րհ· պե՛տքե՛ր· լո՛ւծե՛ր Հե՛ղ՚ուկ.
— i campi, défricher la terre. պիտա՛ն պա՛ռակել· պիտա՛ւորի՛ն ա՛ռնել· պառա՛զգիր ա՛ռնել· լէ՛զի՛ն ի՛ր՚ուխ՚ո՛ւ.
Fendérsi, *vp.* s'ourrir, crever. Հեղգ՚ել· պառա՛կել· բա՛ռնել· լո՛ւ՚ըլ՚ուխ՚ո՛ւ· ա՛յր՚ըլ՚ուխ՚ո՛ւ· ա՛ւ՚ըլ՚ուխ՚ո՛ւ.
Fendimento, *sm.* ouverture, fente, f. պա՛.
Fenditúra, *sf.* ouverture, fente, f. Տա՛ռ ա՛ռած՝ Հատո՛ւած՝ Տակ՝ վէ՛ռ՚ելի՛ն Հեղգ՚ի՛ն· ա՛ռ՚ըլ՚ուխ՚ո՛ւ· ա՛ռ՚ելի՛ն.
Fenditójo, *sm.* instrument pour fendre les plumes, *m.* գործի՛ Հեղգ՚ելո՛ւ գրի՛չ՚ու· գե՛լ՚ի՛ ի՛ր՚ուխ՚ո՛ւ՚ն ա՛լ՚ը՛ն.
Feneratóre, *sm.* usurier, *m.* փո՛խառա՛ու· Հատո՛ւ՚ելի՛ն.
Fenice, *sf.* phénix, *m.* արմա՛ւ Տա՛ւ· փիւնիկ· ա՛ն՚ը՛ն գե՛ա՛ն· ա՛ն՚ը՛ն.
Fenile, *sm.* grenier, grange à foin, *m.* Տա՛ւ՚ըռա՛նոց խոտոյ· ա՛ռ՚ան՚ո՛ւ՚ց.
Fenómeno, *sm.* phénomène, *m.* երևոյթի· փոփոխութի՛ւն· Նշա՛ն՚ելի՛ն· չ՚ո՛ւ՚ելի՛ն.
Féra, *sf.* bête sauvage, *f.* երէ՛· երէ՛ վայրի· ճա՛ւ՚ելի՛ր· ճա՛ռ՚ելո՛ւ՚ր· Հեղո՛ւած Հո՛ւղ՚ան.
Feráce, *a.* fertile, fécond, *e.* պտղաբեր· բերքե՛ր՚ի՛ն· պո՛ւ՚ղ· Հա՛ռ՚ատ՚ո՛ւ՚ր.
Feracità, *sf.* fertilité, fécondité, *f.* պտղաբերութի՛ւն· արգասաւորութի՛ւն· պե՛ր՚ե՛ր՚ի՛ն· Հա՛ռ՚ատ՚ո՛ւ՚թի՛ւն.
Ferále, *a.* funeste, fatal, *e.* 2. sauvage. մա՛ղաքեր· լի՛ չարեաւք· 2· վայրե՛ր՚ի՛ն· փո՛ւ՚ոխ՚ի՛ն· Հաճա՛ր՚ի՛ն· 2· Հեղո՛ւած՝
— *sm.* reverbère, *m.* լապտեր· ֆէ՛նե՛ր.
Feralmente, *av.* cruellement, barbarement. գազանաբա՛ր· խ՚ժաբա՛ր· անագորոնութի՛ւնա՛ր· խստութի՛ւնա՛ր· ճա՛ւ՚ելո՛ւ պո՛ւ՚ե՛ն· չա՛ռ՚ելո՛ւ՚ն ա՛ռ՚ելո՛ւ՚ն.
Férculo, *sm.* viande, f. aliment, m. կերա՛կուր· պիՏ· պաՏէն· ճառա՛· նո՛ւեր՚ա՛ն· ե՛ղ՚ե՛ն՚ո՛ւ՚ն.
Feréro, *sm.* cercueil, m. bière, f. պատպա՛ռ· *Հազ՝ ի՛ռ՚ոց՚ո՛ւ՚ն· ն՚ա՛ւ՚ակ՚ի՛ն.
Féria, *sf.* férie, fête, vacance, f. առ՚ո՛ր Տա՛ն՚ը· չ՚աբաթ՚ուն՚ի՛ւ· գործա՛ւ՚ելո՛ւ՚թի՛ւն· գործա՛ւ՚ելի՛ն (գործա՛ւ՚ելո՛ւ՚ց)· Հե՛ր՚ո՛ւ՚ա· Հ՚ո՛ւ՚ելի՛ն.
Feriále, *a.* férial, *e.* 2. commun, *e.* ordinaire. գործա՛ւ՚ելո՛ւ· ա՛ւ՚որ գործո՛ւ· * լուր օրա՛ն· 2· Տա՛ն՚ապատ՚ուկ· սովորակա՛ն· լո՛ւ· անպէ՛ր՚ն· Էլ կ՚ի՛ւ՚ե՛ն՚ի՛ն· 2· Հե՛ր ի՛ւ՚ե՛ն՚ո՛ւ· գոյ՚ո՛ւ՚ց.
Ferialmente, *av.* vulgairement. ա՛ւ՚ան պա՛ռ՚ա՛ճ՚ան՚ց· լո՛ւ· գա՛ռ ա՛ռ՚ոգ՚ո՛ւ՚թե՛ան՚ն· գո՛ւ՚յ՚ե՛ն՚ո՛ւ՚ց.
Feriáre, *vn.* vaquer. գործել· Տա՛ն՚գ՚ել· պարապե՛լ· գա՛ռ՚ապե՛լ՚ա՛ւ· չ՚աբաթ՚ա՛ւ՚ել· Հ՚ո՛ւ՚ել՚ի՛ն Տ՚ի՛ն՚ե՛ն· չ՚ի՛ն՚ե՛ն.
Ferimento, *sm.* blessure, f. վիրաւորութի՛ւն· Տպառա՛ն· վէ՛ր՚ք· Խո՛ր՚ո՛ւ՚մ՚ն.
Ferino, *a.* a. bestial, e. cruel, te. անասնական· գազանական· վայրե՛ր՚ի՛ն· Հեղո՛ւած· վէ՛ր՚ել՚ի՛ն.
Feríre, *va.* blesser, frapper. խոցել· վիրաւորել· Տարի՛ւնել· բաժել· Խո՛ր՚ո՛ւ՚մ՚ն ա՛ռ՚ն՚ել՚ն՚ի՛ն.
— il punto, frapper au but. Տարի՛ւնել· դի՛պ՚ելո՛ւ՚ն՚ել՚ն՚ի՛ն ի՛ր նպատակի՛ն· Նէ՛ռ՚ն Խո՛ր՚ո՛ւ՚մ՚ն ա՛ռ՚ն՚ել՚ն՚ի՛ն.
Ferita, *sf.* blessure, f. Տպառա՛ն· վէ՛ր՚ք· Խո՛ր՚ո՛ւ՚մ՚ն.
Feritá, *sf.* cruauté, férocité, f. գազանութի՛ւն· գազանամտութի՛ւն· անագորոնութի՛ւն· խստութի՛ւն· կատաղութի՛ւն· ճա՛ւ Էի՛ր՚ո՛ւ՚թ՚ի՛ւն· Հ՚ո՛ւ՚ա՛ւ՚ո՛ւ՚թ՚ի՛ւն· պե՛ր՚ե՛ր՚ի՛ն· վ՚ո՛ւ՚ե՛ն՚ի՛ն.
Feritója, *sf.* canardière, f. barbacane, f. սպանանի պատրաստական անօթ՚ից· Հա՛ւ՚ու՛ն· Հե՛ր՚ե՛ն՚ի՛ն.
Feritóre, trice, *s.* qui frappe, blesse. խոցիչ· վիրաւորիչ· Խո՛ր՚ո՛ւ՚մ՚ն ա՛ռ՚ն՚ո՛ղ.
Férma, *sf.* engagement, m. 2. pacte, accord, m. transaction, f. 3. arrêt, m. համաձայնակա՛ն գիրաւորութի՛ւն· Տա՛ւ՚ապատ՚ի՛ւն· 2· ուխտ· գաշի՛ն՚ք միաբանութի՛ւն· 3· Տա՛ւ՚ապատ՚ութի՛ւն· կա՛ց· գիպի՛ն ա՛ռ՚ն՚ել· Հ՚ո՛ւ՚ա՛ւ՚ո՛ւ՚թ՚ի՛ւն՚ո՛ւ՚ց· Նե՛ր՚ե՛ր՚ել՚ի՛ն· 2· ա՛ն՚ի՛ն Խո՛ր՚ո՛ւ՚մ՚ն· 3· Խո՛ր՚ո՛ւ՚մ՚ն.
Cane da—, chien d'arrêt, m. շո՛ւն որ գիպ ա՛ռնել գործ· ա՛ւ՚ը Խո՛ր՚ո՛ւ՚մ՚ն՚ո՛ւ՚ն՚ո՛ւ՚ց՚ն՚ը՛ն· Հ՚ա՛ւ՚ել՚ն՚ի՛ն Խո՛ր՚ո՛ւ՚մ՚ն՚ի՛ն ը՛ն՚ա՛ւ՚ը.
Fermáglio, *sm.* agrafe, boucle, f. fermoir, m. խոյակ· Հ՚ա՛ռ՚ա՛ճ՚ան՚ց· ապո՛ւ՚ց· Էի՛ն՚ել՚ն՚ի՛ն· Տ՚ի՛ւ՚ն՚ի՛ն· Խ՚ո՛ւ՚ց՚ի՛ն.
Fermaménte, *av.* fermement. Տա՛ռ՚ապա՛ռ՚ել՚ա՛ւ՚ը· Էի՛ր· Էի՛ւ՚ե՛ն՚ի՛ն· Տ՚ա՛ւ՚ել՚ի՛ն· Խո՛ր՚ո՛ւ՚մ՚ն ա՛ռ՚ն՚ել՚ն՚ի՛ն.
Fermamènto, *sm.* établissement, *m.* confirmation, *f.* 2. firmament, m. Տա՛ռ՚ապա՛ռ՚ել՚ութի՛ւն· պնդութի՛ւն· ամրա՛ւ՚ել՚ութի՛ւն· 2· Տա՛ռ՚ապա՛ռ՚ութի՛ւն· կա՛ռ՚ապ Երկնի՛ց· Երկի՛ն՚ք· Տ՚ա՛ւ՚ել՚ի՛ն· Խո՛ր՚ո՛ւ՚մ՚ն ա՛ռ՚ն՚ել՚ն՚ի՛ն· Խո՛ր՚ո՛ւ՚մ՚ն՚ի՛ն՚ե՛ր՚ի՛ն· Խո՛ր՚ո՛ւ՚մ՚ն՚ի՛ն՚ե՛ր՚ի՛ն· 2· ֆէ՛ն՚ե՛ր՚ի՛ն· Ի՛ւ՚ր՚ա՛ն՚չ՚ի՛ւ՚ր՚ի՛ն· Տ՚ա՛ւ՚ել՚ի՛ն· Ի՛ւ՚ր՚ա՛ն՚չ՚ի՛ւ՚ր՚ի՛ն· Տ՚ա՛ւ՚ել՚ի՛ն· ա՛ւ՚ել՚ի՛ն՚ո՛ւ՚ց՚ի՛ն՚ո՛ւ՚ց՚ի՛ն՚ո՛ւ՚ց

ակռաոքիներ. ակռամեքենա. 3. ակռահատիներ. Հասառատիներ. Ատամ. Ատամնաքիներ. Ատամնաքիներ. 2. Ատամներ. Ատամնաքիներ. Ատամնաքիներ. 3. Ատամներ. Ատամնաքիներ. Ատամներ. Ատամնաքիներ.

Fermezze, *bracelets*, m. pl. ապրանքանիք. Ապրանքներ.

Fermino, a, *a. ferme, tranquille.* Հաստատուն. Ամրացած. Հաստատուն. Հանդարտ. Ամրացած. Հանդարտ. Հանդարտ. Հանդարտ

Ferrugino,) a, *a. de couleur de fer.* ի գոյն երկաթի ոց
Ferruginóso,) ոց
Ferruminamento, *sm. soudure,* f. զոդ. մաձուցանելն (անագաւ). լեհիր. լեհիրելոց
Ferruminare, *va. souder.* զոդել. մաձուցանել (անագաւ). լեհիրել
Ferrüzzo, *sm. petit instrument de fer,* m. փոքր երկաթի գործի. ուլ ոց ուլիկ ոց
Fertile, *a. fertile, fécond, e.* պտղաբեր բերրի. պտղաւոր. հագնալ ոց. պերճասիրտ ոց. երջանկալ ոց. պտղաւորել. պտղաբերել. պտղաւորել. պտղաբերել. պտղաւորել. պտղաբերել

Festevole, *a. joyeux, se. gai, e.* ցնծագեալ · զուարթ ագեալ · լալ։

Festevolmente, *av. avec gaieté, gaiement.* ուրախութեամբ · ցնծութեամբ · լալագԸ լալ։ ելեալ է։

Festichino, *sm. vert de mer*, m. Հագեալ ի գոյն պիսակաի · պայման կանաչ · ֆԸ-ՊՈՔԸ։

Festinamente, *av. vitement, en diligence.* արագ արագ · փութով · գործադիր · ՃԱպով · ՃԸլե է։ · ԼԸ-Ր · ՌՈՒՆ։

Festinanza, *sf. hâte, f. empressement*, m. Ճեպ · փոյթ · արագութիւն · յապա ապացոյց · Ի · ՀԸՐԱՓԵՏԸ · ՃԸլե է։ ԼԻՆԱ · ՌՈՒՆ։

Festinare, *vn. se hâter, s'empresser.* փութալ · Ճեպել · ՃԱՀապարել · ՀԸՐԱՓԵՏԸ · ՃԸլե է։ ԼԸՀԸՐԱՓԵՏԸ · ՌՈՒՆ ԼԻՆԱ։

Festinatamente, *av. en diligence, vitement.* արագ արագ · փութ ՃԱպով · Ճեպով · յապաՀապաս · ՃԸլե է։ · ԼԸ-ՃԸլե · ՃԸԼԵՐԻՒ։

Festinazione, *sf. hâte*, f. *empressement*, m. Ճեպ · փոյթ · արագութիւն · Ի · ՀԸՐԱՓԵՏԸ · ԼԻՆԱ · ՌՈՒՆ։

Festino, *sm. bal*, m. *2. festin, banquet*, m. պար · կարաւ · 2 · խնդալ · խրախճանք · խրախճութիւն · խըրա · ցյօն · բաՀ · 2 ՀԱՀ · ԴԱ։

— *a, a. empressé, e. փոյթ · արագ · Ճեպել · ՃԸլե · ՀԸՐԱՓ։

Festivamente, *av. solennellement, avec fête.* ՃԾՄԱՆ · փառաւորապէս · ցնծութեամբ · ԼԵՒԱՆԸ · ՂԸՐԻՒ է։

Festività, *sf. joie*, f. *2. jour de fête*, m. *3. solennité*, f. ուրախութիւն · խնդութիւն · 2. տաւն · տաՃառական աւր · ԼԵՒԱՆԸ · ՂԸՐԻՒ · ԼՐԱԼԸՏ · 2 · ԲԸՐԸՆ · ԲԸՐՈՆ ԼԱՒԱՆ · Ի։

Festivo, *a, a. de fête, joyeux, se. solennel*, le. ցնծութեան · ուրախութեան · ՂԸՐԻՒ · ԲԸՐՈՆ · (ՒՆԱՆ) · ԼԵՒԱԼԸ · ԼԱՒԱՆԸ։

Festoccia, *sf. accueil gracieux*, m. մարդաբերութեամբ ընդունելի · ունելի գրաւական, փափկութեամբ · ՀաճոյակԸՐԵԼԻ ֆՈԴՈԼ ԼՒՆԻ։

Festone, *sm. feston, faisceau de branchages garni de feuilles et de fleurs*, m. տաՃառական պսակ նագանգ · ընդելուզական ծագկանց · անկուած ծագկանց գրպանց ապաՀանդ յատուկ տաՃառ կամեալ · * գրաՃանգ · ԱՆՀ ԱՒԱՆԸՐԻՒ ֆԱՒԱՆԸՐ — ՃԱՀԸՐ ԼԸ-ԱԸՐԻՒՆ · ԱՐԱՐԻՒՆ · ՀԱՒԱՔԻՒ · ԼԱՒԱՆԸՐ ՈՒԼ։

Festosamente, *av. gaiment.* ուրախութեամբ · ցնծութեամբ · ԼԵՒԱԼԸ · ՂԸՐԻՒ է։

Festóso, *a, a. enjoué, gai, e.* ցնծագեալ · զուարթագեալ · լալ · լեի։

Festuca, *sf. fétu*, m. *brin de paille, de bois, etc.* չիղ · յարդ · մնդղ · ԱԸՂ · ՃԱՀԱ ԼԵՒԱՆԸ · ԼԵՒԱԼԸՏԱ · ԼԵՒԱՓԻՒԼԸ։

Fetente, *a. puant, e.* Հառնալ · Նեխեալ · չարաՀոտ · ժանդաՀոտ · ֆՈՒԲԱՒ ֆՈՒ-ՈՒԼԸ · ՈՒԲ ԴԱԺ · ՓԻՒՆ ՈՒՐՈՆ։

Fétere, *vn. sentir mauvais.* Հառնել · Նեխել · ՈՒՐՈՆԱԼ · ՓԻՒՆ ՈՒՐՈՆԱԼ։

Fetidamente, *av. avec puanteur.* չար Հոտով · ՓԻՒՆ ՈՒՐՈՆ է։

Fetidióso, *a, a. fétide, puant, e.* Հառնալ · չաՀոտ · ժանդաՀոտ · ՈՒՐՈՆ · ՈՒՐՈՆԱԼ · ՈՒՐՈՆԱԼԸ · ՈՒԲ ԲԱՒՈՆ · ՈՒՐՈՒԼԻ։

Fétido, *a, a. fétide, puant, e.* Հառնալ · չաՀոտ · ժանդաՀոտ · ՈՒՐՈՆ · ՈՒՐՈՆԱԼ · ՈՒՐՈՆԱԼԸ · ՈՒԲ ԲԱՒՈՆ · ՈՒՐՈՒԼԻ։

Fèto, *sm. fœtus*, m. սաղմ · ԱԼԸ · ՍԼԸ · ՏՒՆԻՆ։

Fetóre, *sm. puanteur, fétidité*, f. չար Հառնիւ · ապականութիւն · Փ-ՐՈՒ · ՓԻՒՆ ՈՒՐՈՆ։

Fetta, *sf. tranche*, f. *morceau*, m. կտոր · պատառ · Հատած · մասն · ԲԸՐԸ · ՊԱՀԸ։

Fettuccia, *sm. rubanier*, m. գործիչ ժապաւենագ · ԼԵՒՐԱՒԻ։

Fettuccièjo, *sm. rubanier*, m. գործիչ ժապաւենագ · ԼԵՒՐԱՒԻ։

Feudale, *a. féodal, e. վիճակի · կալատագ · ֆՈՒԲԱՒ · Հոտ-ՈՒԼԻ ԼԵՒԻՆ ՀոտՈՒԼԻ։

Feudalità, *sf. féodalité*, f. օրէնք կալատագ · ՀաճախութիւնՀոտ կալատագ կամ Հաճախեալ ոք իրասՀ դիմաց տնատնի պարտիցի · բէյտնէն ՈՒԶԸ ԼԵՒ — ՀԱՀԱՒԻՆ ՈՐՈՆ ՕՐԵՆ ՀՈՒՆՈՒ։

Feudatário, *sm. seigneur*, m. *qui possede un fief.* ոք կալատագ, վիճակի · Հոտ-ՈՒԼԻ ԼԵՒԻՆ ՓՈՒԲ-ՈՐՔԻՆ։

Feudista, *sm. feudiste*, m. Հմուտ օրինագ վիճակի · Հոտ-ՈՒԼԻ Հաճախութեանց վաճառ։

Feudo, *sm. fief*, m. *terre, seigneurie*, f. վիճակ · կալատագ · երկիր, իշխանութիւն երկիր պարգեւական · երկիր կամ Հաս տատեալ ունելը պետ պայմանաւ ի ծագտնէիցէ պարգեւանն միւս Հատաւորիսէ ևս Հպատակ պարտեալ ելեալն գասիցին։ * ատատ · ֆԱՐԴԻՆ · ՀոտՈՒԼԻ ԼԵՒԻՆ · ԴԱՒԱՆ · ՈՒԲ ԲԻՒՅԻՆ ԴԱՒԻՆ · ՈՒՐՈՒԼԻ ԼՒՆ ՀԱՐԱՒԱՆ ՈՒՐՈՒԼԻ ՀՈՒՆՈՒ

Fiadóne, *sm. rayon de miel, m. խորիսի մեղու. Մեղրախորիս. Կեռնեկ.*

Fiála, *sf. fiole, bouteille de verre, f. շիշ. ապակի. Լէնէ.*

Fiámma, *sf. flamme, f. 2. feu, m. 3. rouge éclatant, éclat, m. 4. flamme, passion, f. amour, m. 5. flamme, banderole au haut d'un mât, f. բոց. 2. Շող. 3. Կարմրութիւն. Գրադրին, բոցագոյն լինել. բոց. լոյս. Ճաճանչ. պայծառութիւն. 4. սէր. Շուր սիրոյ. արծակոց. ցանկութիւն. 5. գրաւէ ի Ծագ կայմի. Լեռ. Լեռէ. Խոլըն. 2. Ռեռ. 3. Էբէրէլէզէ. Ռեռ ըռեռի. ըէզէ. Խոլըրդոմա. Լուէ. Լեռէ. 4. Լէ. Համհոդոբի. Համհոդոբի ռեռը. 5. Ռերեռ ոէբէռի ոռճոռ ռո դայրե.*

Mettere a fuoco ed a —, *détruire, ruiner de fond en comble. պրեակատէր ածնել. յայրեակ եւ. յատեր գաբեռցանել. յատակ կայ բրել. Խոռեռ. Խոբեռ էբէռեռ. Ռեր էւէ Ռեռոռ Ռռեռ.*

Fiammante, *a. flamboyant, e. փայլուն. բոցաճաճանչ. Էրէլէ. Խոլըրդոմա. Լեռէ. Լէռոռ.*

Fiammare, *vn. flamboyer. փայլել. փայլատակել. շողալ. Հասանել. ճառագայթել. Էրէլէռեռ. Խոլըրդոռեռ. Լուէ. Լեռէլէ Լէրէռեռ.*

Fiammasalsa, *sf. dartre farineuse, f. ես voltage, m. ֆեւեռվ որբեն. Էռոռոլ ոռճէբլեռ. ոեռեռլէ Ռեռրեռլէ.*

Fiammeggiante, *a. étincelant, flamboyant, e. բոցագոյն. Գրադրին. բոցաճաճանչ. փայլուն. Նշոգագոյգ. Ռեռլէ. Էրէլէռ. Խոլ ղբրոռոռ.*

Fiammeggiare, *vn. reluire comme du feu, étinceler, flamboyer. 2. brûler, être embrasé. փայլել որպէս զոռց. շոգս արձակել. շողալ. փայլատակել. Հասանել. ճառագայթել. 2. վառել. բորբոքել. ատրագոյն լինել. Լեռէլէլէռեռ. Լեռէ Լէրէռեռ. Լուէլըռեռ. Խոլըրդոռեռ. ըէզէըռոռեռ. Էռոլըռեռ. 2. Խոռեռ. Ռեռլէ ոեռեռլէ. Էռ էռ Խոռեռ.*

Fiammélla, *sf. petite flamme, f. գոյն բոց.*

Fiammicella, *sf. ես Լէռ ռ Ռեռէ.*

Fiammesco, *a. a. de flamme, flamboyant, e. բոցեգէն. բոցանման. բոցաճաճանչ. Լեռէլէ Ռեռլէ. Լեռէլէռոռ.*

Fiammífero, *a, a. ardent, brûlant, e. բոցեգէն. բորբոքակաչ. Գրադրակ. Լեռէլէլէռէ. Խոռէլ. Ռեռլէ ոեռեռլէ. Էռոլըռեռ.*

Fiamminga, *sf. jatte de forme ovale, f. Հոլանկերդ սկաւառակ. պեղյա ԲՈՈԼ.*

Fiancáre, *va. flanquer. յեցուցանել. Հասանեալ. մէյմի դնել. Խոռէլ ըէռեռ. Ռեռ. յոռեռ.*

Fiancáta, *sf. coup d'éperon, m. Հարուած կռգից. Հարուած խթանի. Հռչակաւ ելեի ոեռոբեռ. Համհոդալըռեռ.*

Fiancheggiamento, *sm. appui, soutien. m. մէյմի դնելոյ. Հասանաւութիւն. ոեռոբեռ. ոռոռեռ. ոբեռ.*

Fiancheggiare, *va. prendre en flanc, blesser de côté. 2. aider, protéger. խոցել զգկողն. Հարկանել գկուռռ. 2. օգնել. զօրութիւն լինել. պաշտպանել. Խոռեռ ռոբռեռ. 2. Ռ ռոռոլ ըէռեռ. ոբեռ ռլռեռ.*

Fiánco, *sm. flanc, côté, m. կող. կուռռ. մեռ կուռռ. 2. կոմ. կռռ. թեր. Խոռ. ոեռեռլռ. ոռլ ոեռեռլռ. 2. Ռոռոբ. Խոռ.*

Fiancóne, *a, a. qui a de bons reins. Հաստատկող. ոեռ ռոլըռեռ.*

Fiásca, *sf. grande bouteille plate, f. սրտակ մեծ. ոեռեռլռ. Ռոռռ լէռէ.*

Fiascáio, *sm. marchand de bouteilles, verrier, m. ապակեգործ. վաճառական սրտակ կայ. Լէռէռի.*

Fiascheggiáre, *va. acheter le vin à la bouteille. գինի սրտակաս գնել. Լէռէ ԻՒԼ ըէռոռ ռլռեռ.*

Fiaschétta, *sf. bouteille plate, f. սրտակ. շիշ ապրարակ. Ռոռռ լէռէ.*

Fiásco, *sm. flacon, m. bouteille, f. շիշ բռլորշի. սրտակ. լէռէ.*

Fiáta, *sf. fois. անգամ. Նռռոգ. * Հնդ. ոեռէռ. ոեռեռ.*

Da lunga —, *depuis long-temps. ի վաղուց. ի վաղուց Հետէ. ի վաղնջնէ Հետէ. ՀԷՀռռ ոեռէ.*

Fiatamento, *sm. respiration, f. ոռբեռռռռ Հնդոյ. Հնդեռն. Ռեռեռռ. ռռլռռ.*

Fiatáre, *vn. respirer, haleter. Հնդել. ոգի կրանել. զօդ ծծել. Հգել. Ռեռեռռ ռլռեռ.*

Fiáto, *sm. haleine, respiration, f. 2. vent doux, souffle de vent, f. 3. puanteur, f. 4. exhalaison, f. 5. voix, f. discours, m. 6. personne, f. 7. force, vigueur, f. չռնչ. Հագագ. ռոբռեռռռռ Հնդոյ. 2. Ռեռռ ռռլռ. ռռռոռ. Հռռռ. ռռռ. 3. Ռեռռ. Հռռռռռռռ Հռռռռեռեռռ. չռռ Հռռռ. 4. Հռռռռ. զռռբռեռ. բռռռռեռռ. 5. Հռռռ. բռռռ. բռռբռռռ. 6. ռռռռռռ. եբեռռ. 7. զբռռեռեռռ. ռռժ. ռռռռռ. Ռեռեռռ. ռեռ. 2. Ռեռռռ. բռռռլեռռբեռէ. 3. ֆեռռ ֆռռռռռ. ֆռեռռ. 4. զռռռռռռ. ֆռեռռռռռռռ. 5. ռեռռ ռեռռ. 6. ռեռէ. 7. Ռռռէ ՀեռՌ. ֆռռռեռեռ.*

Strumento da —, *instrument de bouche. Նռռռռռռռռ բերռռռռ կամ ֆչելով. ռռշ ԻՒԼ լռռռռռռ ռռլռեռ. Ռեռ.*

Cascar il —, *être saisi de peur. սրռռռեռ կել. ռռ ռռեռռ ոռեռռռռռռռ. սրռռռեռէ լինել. պռռռռռռ. Ֆռռռռ ֆռեռռռռ. ֆռռեռռռռռ.*

Pigliar —, *se reposer. ոռի ռռռռռռ. Հռռռռ չէլ. ռռլռռ ռռլռեռ. բռռռռռռռռռռ.*

Tutto in un —, *tout d'un coup. ի միում Նռռռռի. միռռռռռռռի. միռՀռռռռռռ. ռեռ ռռլռռռռռռ. ռեռռռեռ. ռեֆռռռեռ.*

L'ultimo —, *le dernier soupir. յեռեռն չռռնչ կնդոյ. ռռռ ՆեՖեռ.*

Fiatóso, *a, a. puant, e. ժռռռռռռռռռ. զռռեռ. ֆռեռռռռ. ռեռ ֆռեռռռռռ.*

Fibbia, *sf.* } *boucle, f. ագրաֆ, f. Տռռռռռ.*
Fibbiáglio, *sm.* } *Ռռռռռռռռռռ

Fibula, *sf.* boucle, f. Ճարմանդ. ֆռֆռ։

Ficaccio, *sm.* mauvaise figue, f. Ժոռ պտուղ ֆիկո խէդ։

Ficaja, *sf.* figuier, m. Թզենի· խէդի ասղիք։

Ficcabile, *a.* qu'on peut enfoncer. Որուն վտաղիլի· ասելիք, ֆռֆռելը պիտնի։

Ficcamento, *sm.* action d'enfoncer, f. Վտաղելը· պիտնի· ասելիք· ֆռֆռելը։

Ficcare, *va.* ficher, enfoncer, clouer. Վտաղել· պիտի· վտղել· Տասռասաղել· գեւնեալ· ասելիք· ֆռֆռել· պիտնի· հէլելասել։

— gli occhi in qualche cosa, *fixer les yeux.* պշնալ· յառնալ Նայել· մին եղելով Նայել· անթևսաղոյց լինել· ուր որ ասելիք· պիտնի էլ ասելիք։

— carote, *en faire accroire.* առասպելս կարկառել· պատել· Տասռասաղնալնել· Ասել էռասիս· ասելիք Նոյնպես ասելիք· ասելիք։

Ficcarsi, *vp.* se fourrer, s' enfoncer. պիտի· յառնիել· առասղիլ· ասելիք· ասելիք· դասիլ։

— sotto, *se mettre dessous.* յառնել ընդ··· ասելիք ներքև։

— innanzi, *s'approcher.* յառնել· Տասղ եր· ֆռֆռ· ասելիք։

— dappertutto, *fourrer son nez partout.* միջառնալ լինել յամենայն էրս· գանձն ի ներքս խառնել· Տեր ելնիլ ելնիլ ասելիք։

— in testa, *s'entêter.* պնդել· յամառել· ֆռֆռ էլիք։

Ficcatura, *sf.* action d'enfoncer, f. պիտնի վտաղելն· ասելիք· ֆռֆռելը· ասելիք։

Ficheréto, *sm.* figuerie, f. lieu planté de figuiers, m. Թզենի· ֆռֆռելը· ֆռֆռելոտեան։

Ficheto, *sm.* figuier, m. Թզենի· պտուղ· ֆռֆռելը։

Fico, *sm.* figuier, m. 2. figue, f. Թզենի· ֆռֆռ· 2. պտուղ· ֆռֆռելը· ֆռֆռ։

Non istimare un —, *mépriser.* արհամարհել· անգործել· առ. ոչինչ գրեթէ· Խօրասիլ էլ ելնիլ ֆռֆռելը։

Non valer un —, *valoir moins que rien.* չարժէլ ֆռֆռ· Խոռան· արհամարհ լինել· ուր էլ ասելիք ֆռֆռ· Խօր· ասելիք ֆռֆռ։

Ficosecco, *sm.* figue sèche, f. պատրաստուած ֆռֆռ չոր· ֆռֆռելը ֆռֆռ։

Fida, *sf.* caution, assurance, f. յամենայն ֆռֆռելը ֆռֆռ։

Fidagione, *sf.* confiance, f. 2. promesse, f. 3. garantie, f. վստահութիւն· յոյս· Տասռասաղնալնելութիւն· ապահովութիւն։ 2. խոստումնալ· ասելիք· 3. երաշխաւորութիւն· ֆռֆռ· ասելիք· ասելիք։

Fidanza, *sf.* confiance, f. 2. promesse, f. 3. garantie, f. վստահութիւն· յոյս· Տասռասաղնալնելութիւն· ապահովութիւն։ 2. խոստումնալ· ասելիք· 3. երաշխաւորութիւն· ֆռֆռ· ասելիք· ասելիք։

Aver — in alcuno, *compter sur qn.* յուսալ· վստահ լինել· ասելիք ասելիք· ասելիք ասելիք։

Fidanzare, *va.* garantir. 2. accorder en mariage, fiancer. ասելիք· ֆռֆռելիք· երաշխաւորել լինել· 2. խոսել առն· ասելիք ասելիք։ 2. ֆռֆռ Նշանելասիլ։

Fidanzato, a, *a.* garanti, e. 2. fiancé, e. ֆռֆռելիք ասելիք· 2. խոսուած· ընկալուած· ասելիք ասելիք ասելիք ասելիք։ 2. Նշանելասիլ։

Fidare, *va.* confier, fier. Տասռասալ· յանձն առնել· ասել ի ձեռն· ապահովել· ապահոսան առնել յոյս· Խոռանիլ· ասելիք ասելիք։ ելնիլ ասելիք։

Fidarsi, *vp.* se confier. վստահ լինել· յուսալ· ապահովել· Խոռան· ոեվ ասելիք ասելիք ասելիք ասելիք։ ասելիք։

Fidáta, *sf.* serment de fidélité, m. երդումն Տասռասաղնալնել եան· Տասռան· ասելիք ասելիք ասելիք։

Fidatamente, *av.* avec confiance. վստահութեամբ· յուսալ· Տասռասաղնալնեամբ· 2. Տասռասաղնալնեամբ· առանց ինդդալնելու եան· Խոռան ելիք ասելիք ասելիք։ 2. ասելիք ասելիք· ասելիք ասելիք։

Fidáto, a, *a.* fidèle, affidé, e. 2. confié, e. Տասռասաղած· անվնդդ· 2. վստահացեալ· վստահեալ· ապահովեալ· ասելիք· ասելիք ասելիք։

Fidejussóre, *sm.* caution, f. fidéjusseur, m. երաշխաւոր· ասելիք· ասելիք ասելիք։

Fidejussoría, *sf.* fidéjussion, f. երաշխաւորութիւն· ասելիք· ասելիք։

Fidejussório, a, *a.* de fidéjussion. երաշխաւորութեան· ասելիք ասելիք։

Fideltà, *sf.* fidélité, f. Տասռասաղնալնելութիւն· ասելիք· ասելիք· 2. ասելիք ասելիք։

Fido, a, *a.* fidèle. Տասռասաղած· անհաղթական· ասելիք· Խոռան· եան։

Fidúcia, *sf.* confiance, espérance, f. Տասռասաղնալնելութիւն· անվնդդալնելութիւն· վստահութիւն· յոյս· ապահովութիւն· Խոռան· ասելիք· Խոռան ասելիք։

Fiducialmente, *av.* avec confiance. վստահութեամբ· Տասռասաղնալնեամբ· Խոռան· ասելիք· Խոռան ասելիք ասելիք։

Fiebole, *a.* faible. անզօր· անզօր· ասելիք· ֆռֆռվելիսնալ։

Fieholezza, *sf.* faiblesse, lassitude, f. անզօրութիւն· յոգնութիւն· ասելիք ասելիք ասելիք։

Fiedere, *va.* frapper, blesser. խոցել· Տասռասաղնել· Խոռանելոսան· ասելիք։

Fiele, *sm.* fiel, m. լեղի· Խօռ· ասելիք ասելիք։

Fienája, *sf.* faux pour le foin, f. մանդաղ խոտոյ· օշոռ· ասելիք։

Fienále, *a.* de foin. խոտոյ· խոտոյ չորացելոյ· օշո ասելիք ասելիք։

Fiengréco, *sm.* fenugrec, m. Տաղնամիտ· չամանի· ասելիք։

Fienile, *sm.* fénil, m. Տասռար· չանձնարան խոտոյ· * խոտոյց· օի ասելիք· ասելիքասելիք· ասելիք ասելիք։

Fieno, *sm.* foin, fourrage sec, m. խոտ չոր· չորացեալ· խոտ· խոտ· ասելիք· ասելիք ասելիք օի· ասելիք։

Fiera, *sf.* bête féroce, f. 2. foire, m. գազան· երկ վայրի· 2. տանավաճառ· ասելիք Տասղան· ասելիք· ասելիք· 2. ասելիքոյր· ասելիք ասելիք։

Fieramente, *av.* cruellement. գազանաբար· գազանապէս· անագորոյն մեռար· անգիրոյն անագորոյն· Տասղան ասելիք· ասելիք ասելիք։

Fierézza, *sf.* férocité, cruauté, f. 2. sou-

Fieria, *sf.* vitesse, agilité, f. գազանութիւն· ասելիք ասելիք· գազանասեռութիւն· կատաղու-

թիւն · անապրուստի թիւն · 2 · արագութիւն · շտապաւէտութիւն · թեթեւամտութիւն · կպչասունութիւն · խոտաչքութ · վհատելի · ընչութիւն · հերհերութիւն · 2 · ընթացք · ընթերութիւն · 3 · ընդարձակ · ընչաց · 4 · ընչաւէտ ։

Fiero, a, *a.* *féroce.* 2. *fier*, *e.* 4. *agile, souple.* գազան · գազանաբարոյ · գազանամիտ · անագորոյն · անգութ · անողորմ · խիզախ · վայրենի · 2 · ահելի · ահաւոր · փառաւոր · 3 · հպարտ · ամբարտաւան · 4 · չգոյ · արագ · կազմ · յարդարուն · կազմաւոր · ընթեռնուածոյ · խեղդոն · վհատելի · խոտաչքութ · ընչաւէտ · հերհերութիւն · 3 · ընդարձակ · ընչաց · 4 · վայրենի

ընտ բարեր ունեմ. ապրանքի ֆասոն ունեմ. ինչ ձև ունի. ինչ տեսակ է. 2. ինչ վիճակի մեջ է. ինչ վիճակում է. ինչ դրության մեջ է. ինչ կերպ է. ինչպես է. ինչ վիճակ է. ինչ դրություն

ոեՒթ Խ-ց· ոեՀէ հ-ւ·ր· ոեՀէ-ռ· Խ-ր ֆե-
ԼԷՒ· Տ· ւ-ըՐ· ե-ՐՒ-ե ԵՒՒԼ Ր-ռ-Ի-Ե·
— diperle , *collier de perles* , m. գաՀ-ռ-ա-
Ն-ե-ակ-թ Ի տ-ա-ր-ա-պ-ա-յ· ԵՒՒԼ Ի-ե-ռ-Ի-Ե·
— di paglia, *brin de paille*, m. չ-ի-գ· Ե-Ի-Ե·
Ե-ե-Ի-Ե-Ի-Ե·
— di spada, di coltello , *fil, tranchant* , m.
ա-պ-ր· ս-պ-ր· ե-Ի-ե-Ի ա-պ-ր· Ի-Ե-Ե-Ե Ի-ե-ռ-
Ի-Ե-Ե-Ե· ի-ե-ո-Ի-Ե·
— d'acqua, *le fil, le courant de l'eau*, m.
գ-ե-ա-գ-ե Ի-ա-գ-ի· ֆ-ո-յ-ո-ռ Ի-Ե-Ե-
Ի-Ե-Ե-Ե·
A —, *en ligne droite*. կ-ր-գ-ա· ո-ա-գ-գ-ր-
ն-ի-գ ո-ա-գ-գ-ր-ե-ն· Ի-ե-ե-Ե-ե-ռ· ֆ-ո ո-ե-Ի-ռ-
Mettere a — di spada, *egorger, passer au fil de l'épée*. ա-ր-կ-ա-ն-Ե-ե-ց, կ-ո-ռ-ի-ե-ց Ի տ-
Ի-ա ս-պ-ր· Տ-ա-ի-ա-ն-Ե-ե-ց Ի-Ե-Ի-ա-ն-ե-ց ս-պ-ր· Ի-Ե-
Ե-Ե-Ե-Ի-Ե-ռ-Ի-Ե·
Tirare un colpo a —, *tirer juste , ajuster son coup*. Ի-գ-Ի-ց-ա-ն-Ե-ե-ց· ց-ռ-ի Ի-Ի-Ի-Ե-
Ն-Ի-ռ-ռ-Ի-Ե·
Filodósso, *sm. glorieux , présomptueux*, m.
գ-ա-ռ-ա-Ե-ր· ա-ռ-ա-պ-ո· ե-Ի-ե· Ի-ռ-Ե-Ի Ի-ռ-Ի-ե·
Filologia, *sf.* (studio di belle lettere e della critica) *philologie*, f. ռ-ա-ռ-Ի-ռ-ա-Ի-ռ-Ի-ե-ն-
գ-ա-ե-Ի-ե-ն· Խ-ռ ոե-Ի-ռ-Ի-ռ· ե-ֆ-ռ-ռ-Ի-ռ-ռ-Ե-
գ-ա-Ե-Ի-Ե-Ի-ե-ն·
Filólogo, *sm. philologue*, m. գ-ի-ր· գ-ռ-
գ-ե-ռ· ռ-ա-ռ-Ի-ռ-ա-Ե-ր· ց-ի-ռ-ե-
ռ-ռ· Ի-ռ Ի-ռ-Ե-գ· ե-ֆ-ռ-ռ-Ե Ի-ե-Ե· գ-ռ-
Ե-ռ-Ե-Ե·
Filomela,) *sf. philomele*, f. *rossignol*, m.
Filoména,) ա-ֆ-ռ-ի· գ-Ի-ռ-Ի-ռ· ռ-ռ-ռ-Ե-գ·
Filône, *sm. le fil principal*, m. *veine métallique*, f. Ի-ռ-ի· (Տ-ռ-Ե-) ռ-ռ-ռ-ռ·
Filosófale, *a. philosophique*. ֆ-ի-գ-ի-ռ-ռ-
գ-ա-ռ· ֆ-Ե-ռ-ե-ֆ-Ե·
Filosófante, *sm. philosophe*, m. ֆ-ի-գ-ի-ռ-ռ-
ֆ-Ե-ռ-ե-ֆ-Ե·
Filosófare, *vn. étudier la philosophie*. ռ-ա-ռ-
Ն-Ե գ-ի-ֆ-ի-ռ-ռ-ա-Ի-Ե-ն· վ-ա-ռ-Ե-Ե ֆ-ի-ֆ-ռ-
գ-ա-Ի-ռ-ա-Ե-ն· ֆ-Ե-Ե-ֆ-Ե-Ի-Ե ֆ-Ե-Ե-ռ-Ե· Ի-ռ-Ե-Ի
ռ-Շ-ռ· ֆ-Ե-Ե-ռ-ռ-Ե-Ի-Ե-Ե Ի-ռ-Ե-Ի-ռ-Ե·
Filosofeggiare, *vn. philosopher. Raisonner, Raisonner à perte de vue, Raisonner à tort et à travers*. ֆ-ի-գ-ռ-ա-
գ-ա-ռ-ա-Ե-ռ-Ե· Տ-ռ-ռ-ռ-ռ-Ի-ռ-Ե· Տ-ռ-ռ-ռ-ռ-Ի-ռ-Ե· ֆ-ի-գ-
ռ-ռ-գ-ռ-Ե· ֆ-Ե-Ե-ռ-ֆ-ռ-Ե ռ-Ե-Ե-Ե-Ե·
Filosofetto, *sm. prétendu philosophe*, m. ռ-ռ-
վ-Ե-ռ-ռ-ռ· Ի-ռ-ի-ռ-ռ-ռ· վ-ի-գ-ի-ռ-ռ-ռ· Խ-ռ-ռ-Ե-ֆ
ֆ-Ե-Ե-ռ-ռ-Ե·
Filosofía, *sf. philosophie*, f. ֆ-ի-գ-ի-ռ-ռ-գ-ա-
Ի-Ի-ռ-Ե· ֆ-ի-գ-ռ-ռ-գ-ա-ռ-ռ-գ-ա-ռ-ռ-Ե Ռ-ռ-ռ-ռ-Ի-ռ-Ե Ռ-ռ-ռ-ռ-ռ-Ի-ռ-Ե·
Ի-ռ-Ի-ռ-Ե· Ի-ռ-ռ-ռ-Ի-ռ-Ե· ֆ-Ե-Ե-ռ-ռ-Ե-Ի-ռ-Ե· ֆ-Ե-Ե-ռ-ռ-Ե·
Filosoficamente , *av. philosophiquement. Rationnellement, Raisonnablement*. ֆ-ի-գ-ռ-ռ-
գ-ա-ռ-ռ-ռ-Ե· Ռ-ռ-ռ-ռ-ռ-Ի-ռ-Ե· ֆ-Ե-Ե-ռ-ռ-Ե·
Filosófico, *a, a. philosophique*. ֆ-ի-գ-ի-ռ-ռ-
գ-ա-ռ· ֆ-Ե-Ե-ռ-ֆ-Ե-Ե· ֆ-Ե-Ե-ռ-ռ-Ե-ռ-ռ-Ե-ռ-ռ-Ե·
Filosofismo, *sm. philosophisme*, m. ռ-ռ-ռ-ռ-
Ռ-ռ-Ե-Ի-ռ-Ե· ֆ-ի-գ-ռ-ռ-գ-ա-ռ-ռ-գ-ա-ռ-ռ-Ե Ռ-ռ-ռ-ռ-ռ-Ի-ռ-Ե·
Ի-ռ-Ի-ռ-Ե· Ի-ռ-ռ-Ե ֆ-Ե-Ե-ռ-ռ-Ե-Ի-ռ-Ե·
Filosofo, *sm. philosophe*, m. ֆ-ի-գ-ի-ռ-ռ-
ֆ-ի-գ-ռ-ռ-գ-ա· Ի-ռ-ռ-ռ-ռ-Ե· ֆ-Ե-Ե-ռ-ռ-Ե-ռ-Ե·
Ե-ռ-ռ-Ե-ռ-Ե· ֆ-Ե-Ե-ռ-ռ-Ե·

Filosofône, *sm. grand philosophe*, m. ֆ-ռ-ռ-
ռ-ռ-Ե Ե-Ե· — ռ-Ե-ֆ-Ե-Ե-ռ-Ե·
Filosomia, *v.* Fisonomia.
Filtrâre, *v.* Feltrare.
Filtro, *sm. philtre*, m. գ-Ե-գ · ը-ռ-ի-ռ-Ի-Ե ռ-ֆ-ռ-գ-
գ-ռ-ռ-ռ-Ի-Ե-ռ-ռ· ռ-Ե ֆ-Ե-Ե-ռ-ֆ-Ե· Ռ-ռ-ռ-ռ-ռ-Ե·
Filugêllo, *sm. ver-à-soie*, m. ֆ-Ե-ռ-ռ· Ռ-ռ-Ի-
Ե-Ի Ի-ռ-ռ-ռ-ռ· Ի-Ե-Ե Ռ-Ե-ռ-ֆ-Ե·
Filúzzo, *sm. fil menu*, m. Ռ-ռ-ռ-ռ Ի-Ի-Ե· Ի-ռ-Ե
Ի-Ե-Ե·
Filza, *sf. un filet, un rang*, m. ֆ-ռ-գ · Ե-ռ-
ռ-ռ-ռ-Ե· ռ-Ե-ռ· ռ-Ե-Ե·
Fimbria, *sf. bord, ourlet*, m. *frange*, f. ռ-ռ-
ռ-ռ-Ե-Ռ· վ-Ի-ֆ-ռ· Ե-Ե-ռ-ռ· Ե-Ի-Ռ-Ե-ռ·
Fimbriâto, a, *a. frangé, e. ornementé, e*. վ-Ի-ֆ-ռ-ռ-ռ· Ե-Ե-ռ-Ե-Ե· Ե-Ի-Ռ-Ե-ռ-Ե·
Fime, *sm. fumier*, m. ռ-ռ-Ե· ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ· ֆ-ռ-
ռ-ռ· ռ-ռ· Ֆ-Ե-Ե-Ե· Ի-ռ-ռ-Ե·
Finâle, *a. final, e. ultime. Définitif. Il. Stimulant. Définitif. Il. Stimulant*. ֆ-ռ-ռ-Ի-ռ-
Ե-Ի-ռ-ռ-ռ· ֆ-Ի-ռ-Ի-ռ· ռ-ռ-ռ-Ե-Ի-ռ-Ե-ռ-Ե· ռ-Ե-Ե-Ե·
ռ-Ե-ռ· Ե-Ի-ռ-Ի-ռ· Ի-ռ-Ե· ռ-Ե-Ե-Ե· Ի-ռ-Ե-Ի-ռ-Ե· ռ-Ե-Ե-Ե·
Finalmênte, *av. finalement , enfin. Enfin, bref, en un mot, en un mot, en un mot*. ֆ-ռ-ռ-
ռ-ռ-ռ Ֆ-ռ-ռ· Տ-ռ-ռ-ռ Ֆ-ռ-ռ· Ի ֆ-ռ-ռ-ռ-ռ-ռ ռ-
ռ-Ե-Ռ-ռ-ռ· ռ-ռ-ռ-ռ-Ե· ռ-ռ-Ե-ռ-ռ-ռ· Ե-Ի-Ռ-Ե· Ե-Ի-Ռ-Ե· ռ-Ե-
ռ-ռ-ռ· Ե-Ի-Ռ-Ե· ռ-Ե-ռ· ռ-Ե-Ե-Ե· ռ-Ե-Ե-Ե· ռ-Ե-Ե-Ե·
Finamênte, *av. finement , parfaitement*. ֆ-ռ-
ռ-ռ-Ե-ռ-ռ-ռ· վ-ռ-Ի-ռ-ռ· ռ-ռ-ռ-ռ· գ-Ե-Ի-ռ-
ռ-Ի-ռ· ֆ-Ե Ե-Ի-ռ· Ի-ռ-ռ-Ե· Ռ-ռ-ռ· Ե-Ե-ռ-Ի-ռ-Ե·
Finânza, *sf. finances*, f. pl. *Fisc*. Տ-ռ-ռ
(ռ-Ե-ռ-Ի-Ե-ռ-ռ)· Ի-Ե-Ե-ռ· Ի-ռ-ռ· Ֆ-Ի-Ե-Ե-Ի Ի-Ե-Ե-Ե·
Finanziére, *sm. financier* , m. գ-ռ-Ի-ռ ռ-ռ-
Տ-ռ-ռ-ռ-ռ· վ-Ե-ռ-ռ-ռ-ռ· Տ-ռ-Ի-ռ· Խ-ռ-Ի-ռ ռ-ռ-
ռ-Ե-Ի-Ե-ռ-ռ·
Finâre, *vn. cesser, finir*. գ-ռ-ռ-ռ-Ի-Ե· ֆ-ռ-
Տ-ռ-ռ-Ե· ռ-Ի-ռ· ֆ-Ե-ռ-Ե-Ի Ի-ռ-Ի-ռ· Վ-ռ Ի-Ե-Ե·
Finattantochè,) *c. jusqu'à ce que, tant que*.
Finchè,) Ի-ռ-Ի-ռ· գ-ռ-ռ Վ-ռ-ռ գ-ի· ռ-ռ-
ռ-ռ-Ի-ռ· Տ-ռ-ռ· Ի-ռ-ռ· ռ-ռ-ռ· ռ-ռ-Ե· ռ-ռ-Ե·
Fine, *sm. e f. fin, f. 5. borne, limite*, f.
Ե-ռ-ռ· Տ-ռ-ռ · Տ-ռ-ռ· ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ· վ-Ի-ֆ · 2 ·
վ-ռ-Ի-ռ-ռ· ռ-ռ-ռ-ռ-ռ· Ե-Ի-ռ · ռ-ռ-ռ-ռ-ռ-Ի-ռ-ռ-
ռ-ռ-ռ· Ի-Ի-ֆ · 3 · գ-ռ-ռ-ռ-ռ-Ի-ռ-ռ· Ռ-ռ-ռ · ռ-ռ-
վ-ռ-Ի-ռ-ռ· Տ-ռ-ռ-ռ-ռ-ռ· 4 · վ-ռ-Ի-ռ-ռ Վ-Ի-ռ-ռ-
ռ-Ի-ռ· 5 · ռ-ռ-Ի-ռ-ռ· ռ-ռ-Ե· ֆ-Ե-ռ-ռ· Ե-Ի-ռ-ռ · 2 ·
ռ-ռ· Ե-ռ-ռ-ռ· Ի-ռ-Ե-ռ-ռ· ռ-Ե-ռ· ռ-Ե-Ի-ռ-ռ· Ի-ռ-
Ի-ռ-ռ· Ի-Ե-ռ-ռ-ռ· Ի-ռ-Ե-ռ-ռ· Ի-ռ-ռ-ռ· ռ-Ե-ռ-ռ· Ի-ռ-
ռ-ռ-ռ· 4 · ռ-Ե-Ի-ռ-ռ· Ի-Ե-Ի-ռ· Ե-ռ-Ի-ռ· 5 ·
ռ-ռ-ռ·
Far cattivo — , *finir mal*. վ-ռ-ռ-Ի-ռ-ռ-Ե
Ի-ռ-Ե-ռ-ռ· ռ-ռ-ռ · Ֆ-Ե-ռ Ի-ռ-Ե-ռ· ռ-Ի-ռ-Ե·
— *a. v.* Fino.
Finemente, *av. parfaitement. Complètement, entièrement, tout à fait, tout à fait, tout à fait*.
Ի-ռ-ռ-ռ-ռ-Ե-ռ· ռ-ռ-Ի-ռ-ռ· Ե-ռ-ռ· · ռ-Ի-Ե-Ի-ռ· ռ-Ի-
Ի-Ե-ռ-Ի-Ե·
Finéstra, *sf. fenêtre, croisée*, f. գ-ռ-ռ-ռ-
Տ-ռ-ռ · Ի-ռ-ռ-ռ-ռ-ռ· Ֆ-Ե-Ե-Ե-Ե· գ-ռ-ռ-Ե-Ե·
Finestrâto, *sm. rang de fenêtres*, m. ֆ-ռ-գ-
գ-ռ-ռ-ռ Տ-ռ-ռ-ռ· Ֆ-Ե-Ե-Ե-Ե Ռ-ռ-ռ-ռ-ռ· Ռ-ռ-ռ-ռ-ռ·
Finestrúcolo , *sm.*) *petite fenêtre*, f. գ-ռ-
Finestrúzza, *sf.*) Տ-ռ-ռ-Տ-ռ-ռ Վ-ռ-ռ-Ի-ռ· Ե-ռ-գ ·
Ի-ռ-Ե-ռ Ֆ-Ե-Ե-Ե-Ե·
Finézza, *sf. finesse*, f. *6. bonté, civilité*, f.
Ռ-ռ-ռ-Ե-Ի-ռ-Ե· Տ-ռ-ռ-ռ-ռ-Ի-ռ-Ե· ռ-ռ-ռ-ռ-Ի-ռ-Ե·

2. արուեստին (անասնոց). արուագործին. 3. ազնուագործին. Հարուստագործին. կատարելին. գեղեցկագործին. շնորհ. 4. խորագիտագործին. խելացնագործին. Հարուստագործին. իմաստագործին. տեղեկագործին. 5. իմաստնասիրագործին. խորագիտագործին. Հնարքաններոց. 6. ընդունելագործին. Հարգասիրագործին. շահագործագործին. բարեբարոյագործին. իմեկնիչ. Հարիւրիչ. տոհմիկին. 7. գործագործին. բարեբարոյագործին. իմեկնիչ. Հարիւրիչ. տոհմիկին. 8. (ձայնի) տեսակ. Հնչիւն. Հնչմունք. Հնչեղ. Հնչեղութիւն. 9. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 10. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 11. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 12. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 13. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 14. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 15. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 16. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 17. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 18. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 19. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 20. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 21. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 22. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 23. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 24. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 25. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 26. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 27. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 28. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 29. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 30. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 31. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 32. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 33. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 34. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 35. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 36. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 37. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 38. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 39. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 40. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 41. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 42. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 43. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 44. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 45. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 46. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 47. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 48. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 49. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 50. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 51. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 52. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 53. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 54. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 55. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 56. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 57. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 58. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 59. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 60. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 61. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 62. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 63. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 64. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 65. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 66. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 67. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 68. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 69. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 70. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 71. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 72. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 73. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 74. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 75. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 76. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 77. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 78. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 79. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 80. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 81. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 82. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 83. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 84. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 85. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 86. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 87. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 88. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 89. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 90. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 91. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 92. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 93. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 94. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 95. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 96. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 97. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 98. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 99. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն. 100. Հնչակ. Հնչեղ. Հնչեղութիւն.

գեւական երկիր. 2. պատիճ. ծոյժ. Հաւգոմ Եեր. ընտրել. 2. ճեպ.

Pagare il —, *porter la peine.* լուծանել զպատիժն. առնուել. վրէժս առ. ճեպաւոր դառնալ. կեանք.

Fiocagione, *sf. enrouement*, m. կերպերեցն (կոկորդի). դոշուն ըստ ինքեան. ձեռ եշ-ընել. զգայուն.

Fiócca, *v.* Fiocco.

Fioccare, *vn. neiger.* տեզալ, իջանել ձեան. ձիւնաթեր լինել. գոռ եալ.

Fiócco, *sm. flocon*, m. 3. *touffe*, f. 4. *niche, raillerie*, f. 5. *affluence, abondance*, f. ժան ինչ, գնգակ ձեռագործ, բրդոյ. * ծիւ. 2. տարաւի, Հաւ ձեան. 3. ծոպք. 4. խազ. ծաղր. 5. առատութիւն. լիութիւն. ինչ ի ուրիշէ ընդունել. ինքնին. ինքնին. ինչ ասելոյն ասասք. ծուպն. հիմնեցին. 2. գոր ի տեղոյ ընդունել. ծուռնալ. պերճիկորէ. բռնալով. 3. ինքնին. 4. ծեղոտ. կնալ. 5. զգլուխ. Far una cosa co' fiocchi, *faire une chose avec magnificence, avec grand appareil.* առնել ինձաս. չքով. բազում փառաւորութեամբ. տարտի. ազատի իւր եաթով.

Fioccóso, a, *a. plein de flocons.* լի գնգակաւք (ձեռագործ). * ծուռոյիչ. ինքնակալ.

Fiochétto, a, *a. un peu enroué*, e. ասկաւիկ ինչ կերպերեալ. պէս ոչ ինքնին ընդունելի. զգայուն.

Fiochézza, *sf. enrouement*, m. կերպերելն (կոկորդի). դոշուն ըստ ինքեան. ձեռ եշ-ընել. զգայուն.

Fiócina, *sf. harpon*, m. *foëne*, f. երեքծայրի. սուին. ղեղէզեան.

Fiocinière, *sm. harponneur*, m. սուինաւոր. ղեղէզեաւոր.

Fióco, a, *a. rauque, enroué*, e. 2. *faible.* կերպերեալ. 2. տկար. ասկաւիկ ըստ ինքեան. զգայուն ըստ ինքեան. ձեռ եշ-ընել. 2. ինքնակալ. պէս ոչ ինքնին.

Luce fioca, *faible lumière, faible lueur.* ազօտ լոյս. ընդ ինքեան. ոչ ընդ.

Fiónda, *sf. fronde*, f. պարաւարի. ասֆան. ձեռնոցեան. ձեռնոցեան.

Fiondatóre, *sm. frondeur*, m. պարաւար. ասֆանձ. ասֆան ուրձ.

Fiorája, *sf. bouquetière*, f. կին որ ծաղիկս վաճառիցէ. ընտրեցի ծաղ.

Fioraliso, *sm. bluet*, barbeau, m. ջուշան Հովասպ. փեյոնիներ ընտիր.

Fiorcappúccio, *sm.* (fiore) *pied d'alouette*, m. քարխոտ. սէրեցիկ.

Fiordaliso, *sm. fleur de lis*, f. ջուշան ծաղիկ. ղանդակ.

Fióre, *sm. fleur*, f. 8. *trèfle*, m. ծաղիկ. 2. մէգ, քող պաղոց. * ժան. * խաւ. 3. ժամանակ կամ տեւել ծաղկոց. 4. ծաղիկ Հասակի. մասացութիւն. փակութիւն. սէր ծաղկութեան. 5. փակութիւն. բարեկեցութիւն. գուարճութիւն. անդորը. վայելք. յաջողութիւն. 6. փայլուն. պայծառութիւն. փառք. 7. երեւելի, ազնուական, նորոգ, ընտիր ժան. ընտիր ընտրեալ. 3. առաւոյտ. մին ի սեռս Տղանց քարտիսին խաղաս. ընկեր. ընկեր. նոյ. ընտիրք. ֆե. ին. պեծոյ. 2. գնդէ պետանգ. 3. ընտրեցին ինչ ի ուրիշէ ընդունել. ինքնին. ինքնին. 4. ինքնակալ. ինքնին. ինքնին. ինքնին. 5. ինչ հաւ. ասոն. պետ. ինքնակալ. պետ. 6. գորտութիւն. ընտիր. ինքնակալ. 7. ինչ. ինքնակալ. ինքնին. ինքնին. պետ. 8. գոպին. (զուտ ինքնակալ) հաւ.

Fior di farina, *fleur de farine*, f. ծաղիկ. գերմակ ալեւոր. ինչ, ինչ ասն. ինքնասն.

— di latte, *crême*, f. պետ. ինքնին.

— de' soldati, *l'élite de l'armée*, f. ընտիր ընտրեալ զգրաւն. պարզեալ. պետ ասելոյ. պետ ասելոյ. ինքնակալ ինչ ասելոյ.

— della virginità, *la fleur de la virginité*, f. ինչ կուսութեան. կուսութիւն. ընտրեցի. ինքնին.

A — d'acqua, di terra, *à fleur d'eau, de terre, au niveau.* պետ ասելոյ, յերեսս, ի պետ ինչ երեսաց ջուրց, երկրի. ի ընտրեալ ինչ երկրի. ասն. ինչ ինքնակալ. ինչ ինքնակալ. պետ ասելոյ ինքնակալ.

Fióri, *pl. fleurs du discours*, f. 2. *fleurs, les purgations menstruelles*, f. զարդք պատճառանք բանից. 2. ապաքինութիւն. զաւասն. օրէնք կանանց. պետ. պետ ասելոյ. 2. ինչ. ինքնին. հաւ.

— del vino, *fleurs du vin*, f. բորբոսք գինոյ. ընտիր ինքնին.

— *av. un rien. 2. un peu. ային. 2. փոքր ինչ. ասկաւիկ մի. հեղ. ասն. 2. պետ ոչ. ինքնակալ.*

Fioreggiánte, *v.* Fiorente.

Fioreggiáre, *vn. fleurir.* ծաղկել. փխթիել. ինչ ասելոյն. ընտիրանալ.

Fiorellino, *sm. petite fleur*, f. փոքր ծաղիկ.

Fiorello, *sm.* ինքնակալ ընտիր.

Fiorénte, a, *florissant*, e. ծաղկեալ. ընտիրանիկ. Հասոյ. ընտիր.

Fiorentinaménte, *av. à la florentine. ի*ղեղ գիտութիւնագիր. փիլոսոփայութեամբ ինքնակալ.

Fiorétto, *sm. petite fleur, fleurette*, f. 2. *fleuret*, m. 4. *fleuret, coupé*, m. 5. *papier brouillard, gros papier*, m. ծաղիկ փոքրիկ. 2. ասքիս, ընտիր ժան. 3. առանձին վարժից. առանձին չարիքսաւոր երկաթով. որ չեր սպր եւ ոչ սպր. ժան կրճատեալ մասն ի ինչ պրկեալ. 4. քայլ պարագ. 5. ձեռիշ. խոշոր քարտէս. ինքնին ընտիր. 2. ասոյ. Հաւ. 3. պետ ինչ ինքնին ինքնին. ինքնին. ինքնին.

Florista, *sm. fleuriste*, m. ծաղկավաճառ, ծաղկագործ. ծաղկեղեն. ծաղկեփունջ.

Floritura, *sf. fleuraison*, f. *ժամանակ ծաղկեզարդ կամ ծաղկանց. ծաղիկ. ծաղկեքան. ծաղկեփունջ. ծաղկեղեն. ծաղկեպսակ.

Florone, *sm. fleuron*, m. ծաղկավոյ կամ ծաղկի ձևան զարդ. ծաղկեզարդ խոյակ ծաղկեվերնիվակ.

Florrancio, *sm.* (flore) *souci*, m. 2. (uccello) *roitelet huppé*, m. ոսկեծաղիկ. 2. ցախաստղիկ ծաղ. f. գլխավ. ոսկե ծաղ. ծաղկեգեղ. ոսկե ծաղկեվարդ. 2. ծիտիկ ծաղեղ.

Florvellúto, *sm. amaranthe*, f. անթառամ ծաղիկ. ծաղկեն ծաղկեղեն. ծաղկեվերնիվակ.

Fiótola, *sf. flûte*, f. սրինգ. կիւթեղ. նեյ.

Fiótta, *sf. flotte*, f. ռազմակ նաւատորմ. ռազմանաւ. ռազմական նաւատորմ.

Fiottáre, *vn. flotter*. 2. *marmotter*. ծիրել. ռազմանաւել. յուզել ալեաց. 2. բերի ծնչել. ռազմանաւել. ծաղկեքանել. ծաղկեքանել. ծաղկեքանել. 2. ծիրելաբանել.

Fiótto, *sm. flot*, m. *vague*, f. 2. *marée*, f. *le flux et le reflux*, m. 3. *foule*, f. 4. *impétuosité, fureur*, f. ալիք. զբօսանք. 2. խառնաբ ձայն. անել եւ դառնալ ծաղկ. *ռազմանաւական ռազմանաւական ծաղկեքանել. 3. ամբոխ. բազմանաւական. 4. կատաղութիւն. բանաւեճութիւն. ուժգնութիւն. ծաղկեքան. ծաղկեքանել. 2. *տեսնել ռազմանաւ. ծաղկեքանել. 3. ծփալ. ծաղկեքանել. 4. ճախճախել. ծաղկեքանել.

Fiottóso, a, *a. agité des flots, orageux, se. mêlant*. ծփալ. ռազմանաւական. ալեկոծական. ծաղկեքանել. ծաղկեքանել.

Firma, *sf. signature*, f. գրոյմ. ձեռնադիր. ի ր նշանագիր. կիթք. * առաջագրութիւն. ստորագրել.

Firmaménto, *sm. le firmament*, m. *Voute céleste*. կամար երկնից. երկնիք. կամարաձեւ տեղ երբ. ծիեւեր ուրանոս.

Firmáre, *va. souscrire, signer*. ձեռնագիր արկանել. գրոյմել. * առաջագրել. ստորագրել.

Fisaménte, *av. fixement*. հառաջաբար ծաղկեքան. մանր, ամայ (Շադէ). ուշադրութեամբ. ծաղկեքանել. ծաղկեքանել.

Fisáre, *va. regarder fixement, fixer les yeux sur qn., qc.* 2. *fixer*. պղտիկ, յառնել, ծաղկեքան ի ծաղկեքան. ուշել. 2. պնդել. հառաջաբար. ուժ ունի գործել. ուշադրել ի ծաղկեքան. 2. ծաղկեքանել. ծաղկեքանել.

Fiscále, *sm. fiscal*, m. պետական գանձապետ. ծաղկեքանել.

Fiscaleggiaménto, *sm. le fisc*, m. պետական գանձի ծաղկեքան. ծաղկեքանել. ծաղկեքանել. ծաղկեքանել. ծաղկեքանել. ծաղկեքանել.

Fiscaleggiáre, *va. conserver les droits, le fisc*. պահել գերատուն պետական գանձուն. ծաղկեքան ծաղկեքան. ծաղկեքանել. ծաղկեքանել.

Fiscélla, *sf. panier*, m. ծաղկեղեն. ծաղկեղեն.

Fischiaménto, *sm. sifflement*, m. շշուկ. ծաղկեքան. ծաղկեքան.

Fischiáre, *va. siffler*. շշել. ասելել. 2. ծիրել, յորդաբուխ բանաւեճութիւն յոգնաբաբառել. (Չամչեան). 3. ծիծեռ. շշուկել. 4. շշել ի վերայ ուրուք. ծաղր առնել. ծաղկեքան. ծաղկեքան. 2. ծաղկեքանել. ծաղկեքանել. 3. ծաղկեքանել. 4. ծաղկեքանել ծաղկեքան.

Fischiáta, *sf. sifflement*, *coup de sifflet*, m. 2. *sifflet*, m. շշուկ. շշուկ. 2. շշել ի վերայ ուրուք. պղտիկ. կատակ. ծաղկեքան. ծաղկեքան. 2. ծաղկեքանել ծաղկեքան. պղտիկ խիտ.

Fischiatóre, *sm. siffleur*, m. շշող. ծաղկեքան.

Fischio, *sm. coup de sifflet, sifflement*, m. 2. *sifflet*, m. շշուկ. շշուկ. 2. պոծի շշուկ. * ասելել. ծաղկեքան. ծաղկեքան. 2. ծաղկեքանել ծաղկեքան.

Fisciù, *sm. fichu*, m. վարշամակ. տեւ. ուսոց կամ պարանոցի կանացի. ծաղկեքանել պաշտ. խոյակ ծաղկեքան. ծաղկեքանել.

Fisco, *sm. le fisc*, m. արքունիք. գանձ արքունի. հասարակաց գանձ. գերի. ծաղկեքան. ծաղկեքանել.

Applicar al —, *appliquer au fisc. յարգանքս ունել, հասանելի առնել. գերեք ծաղկեքան. ծաղկեքան.

Fisetére, *sm. cachalot*, m. փչաց ձուկն. գետաձկ ծաղկեքան. ծաղկեքան խոյակ ծաղկեքան. ծաղկեքանել. ծաղկեքան.

Fisica, *sf. physique*, f. 3. *médecine*, f. փիլիսոփայական ծաղկեքան. բնական գիտութիւն կամ փիլիսոփայութիւն. 2. բնական արարած, կազմուած (մարդոյ). 3. բժշկութիւն, բժշկական հարաւորութիւն. ծաղկեքան. ծաղկեքանել. 2. ծաղկեքանել. ծաղկեքան բերելով. 3. ծաղկեքան. ծաղկեքան. ծաղկեքանել.

Fisicággine, *sf. humeur fantasque*, f. գանգատութիւն. ցասկոտութիւն. ծաղկեքանել. ծաղկեքանել.

Fisicále, *a. physique*. փիլիսոփայական. բնական. ծաղկեքան. ծաղկեքան.

Fisicamente, *av. physiquement*. յատկապես. ըստ բնական. ծաղկեքան. ծաղկեքան.

Fisicáre, *va. ruminer, chercher dans son imagination*. մանր քննել. դնալել ի մտից. մանր ուռնել. ծաղկեքանել. ծաղկեքանել. ծաղկեքանել. ծաղկեքանել.

Fisiciáno, *sm. physicien*, m. 2. *médecin*, m.

Fisico, *sm. physicien*, m. 2. *médecin*, m. ֆիզիկական. բնական. փիլիսոփա. 2. բժիշկ. եկեղ ծաղկեքան. ծաղկեքան. ծաղկեքան. 2. ծաղկեքանել. ծաղկեքան.

Fisico, a, *a. physique*. յատկապես. փիլիսոփական. բնական. ծաղկեքան. ծաղկեքան. ծաղկեքան.

Fisicóso, a, *a. difficile, scrupuleux*, *se. ոշնամ. վնաս. ցասկոտ. գանձ. * գեղ. ծաղկեքան. ծաղկեքան. ծաղկեքան.

Fisima, *sf. caprice*, m. *bizarrerie*, f. *գանգատութիւն. գանձութիւն. գժամանակութիւն. * գեղութիւն. ծաղկեքանել. ծաղկեքան.

Fisiología, *sf. physiologie*, f. բարեկիրթութիւն. գիտութիւն կազմուածոյ մարմնոյ. * մարդակազմութիւն. ծաղկեքան. ծաղկեքանել.

Fisiológico, a, *a. physiologique*. բարեկիրթ. գիտուն կազմուածոյ մարդ.

ձեռ. * մարդակազմական. էպիս–պնեսիե–րեն տառիւ:

Fisiománte, *sm.* physionomiste, m. քննիչ:

Fisiónomo, *sf.* ճանաչող կերպարանաց* խոտանի. գիտութիւն ասոնց. կանի իւր վերայ:

Fiso, a. *a.* fixe, attentif, ve. յառեալ. պղտեցեալ. մտադիր. կեսրեսիե–րեն տրտում. հանդիսեալ. ֆիքսե ըլլալ:

— *av.* fixement. մտիր. Համաատեղամիս եղեալ. ընդունիլ– ը իւր. տիքսե ըլլալ:

Fisolito, *sm.* phytolithe, f. քարատունկ. քարայր վերայ պատկերք անկոց երկրին. տեսիլ պրտիկներ. ֆիքսե բերելի քար:

Fisonomia, *sf.* physionomie, f. քննութիւն, գիտութիւն, նմանութիւն կերպարանաց. բնագիտութիւն. * խորագիտութիւն. 2. կերպարանք. դէմք. երեսք. տեսիլ. իւր վերայ. ֆիքսե–րեն. 2. տիս. կերպեր. ասորեն. տեքսե–րեն:

Fisonómico, a, *a.* de physionomie. գիտութեան կերպարանաց. 2. կերպարանաց. իւր վերայ հանեալ. ֆիքսե–րեն. 2. տիսի. տեքսե–րեն տալիւ:

Fisonomista, *sm.* physionomiste, m. քննիչ. տեղեակ, ճանաչող կերպարանաց. բնագէտ. * խորագիտող. կանի իւր վերայ. ֆիքսե–րեն տեսիլ:

Fissaméne, *av.* fixement, attentivement. համատեղամիս. մտադիրութեամբ. մտ եղեալ (Տպիւէ). կեսրեսիե–րեն տեքսե–րեն. տեքսե–րեն ընդ նայիլ (ունել). ընդունելոյ– ը իւր. տեքսե–րեն ընել:

Fissáre, *va.* regarder fixement. մտ եղեալ Տպիւէ. յառեալ Տպիւէ. պղտեալ. կեսրեսիե–րեն տեքսե–րեն. տեքսե–րեն ընել նայիլ ինչոյ:

Fissazióne, *sf.* fixation, f. 2. fixité, fermeté, f. 3. attention, f. պիտիքն. համատեղութիւն. 2. պղտեղութիւն. համատեղութիւն. տեղեակութիւն. տեքսե–րեն. 3. մտադիրութիւն. ֆիքսե–րեն. տեսելութիւն. 2. ֆիքսե–րեն. տեսելութիւն. 3. տեքսե–րեն. ընդունելոյ– ը:

Fissézza, *sf.* fermeté, stabilité, f. համատեղութիւն. պղտեղութիւն. ֆիքսե–րեն. տեսելութիւն:

Fissile, *a.* facile à fendre. դիւրին ի ներքնատել. ներքնատելի. ըլլալ– ը ներքնատելոյ. ներքնատելութիւն:

Fissipede, *a.* bisulce. թաթանման. կոտրատիպ. ունի ըլլալ– ը. ոտ–ոտ–ոտ–ոտ:

Fisso, a, *a.* affermi, attaché, e. fixe, ferme. համատեղ. համատեղ. պղտեղ. յառեալ. մտեալ. մտեալ. ֆիքսե–րեն. տեքսե–րեն. ընդունելոյ:

Fissù, *sm.* fichu, m. վարդանակ, տեւ. ասոյ կամ պարանոցի կանացց. տեսելութիւն պոշոյ. ներքնատելոյ. տեսելութիւն:

Fistélla, *sf.* panier (de jonc, d'osier), m. կողով (ի պրուտոյ կամ յասպոյ). տեքսե–րեն:

Fistiáre, *va.* siffler. շշել. ըսելոյ ըլլալ:

Fistierélla, *sf.* chasse avec le duc, f. որս Տպիւոյ ի ձեռն բուոյ. պոպոյ–ը ի ձեռն ընելոյ:

Fistola, *sf.* fistule, f. 2. chalumeau. կեղակնագոգ կեղոյ. 2. պրնգ. Համեր. 2. տեքսե–րեն. ընդունելոյ:

Fistoláre, *a.* fistuleux, se, խառն ընդ կեղակնի. մերձաւոր կեղակնի. Համեր–ը:

— *vn.* être, devenir fistuleux. խղոպիսի ընդ. դառնալ ի կեղակնի. Համեր–ը ընելոյ. Համեր–ոյ տեքսե–րեն:

Fistolaziône, *sf.* action de s'ulcérer, f. խղոպիսիեալ. ի կեղակնի ըսկռնել. Համեր–ը ընելոյ:

Fístolo, *sm.* le diable, m. 2. fig. sémillant, m. այս. գեր. սատանայ. 2. մանուկ խեղ. անհանգարտ. ընդհան. գինն. 2. ընդհան ընդ–ը. Համեր–ոյ:

Fistula, *sf.* (strumento) chalumeau, flageolet, m. պրնգ. նեյ. կեղեակ. ընդ–ը:

Fitología, *sf.* phytologie, f. ճառագ անկոց. ըսկռնել–ը–ոյ–ոյ–ոյ:

Fitóne, *sm.* esprit de divination, f. Պիւթոնեայ Տպոյգոյ գեր. այս Տպոյգոյ. տեսելութիւն Անմ:

Fitonéssa, *v.* Fitonissa.

Fitónico, *sm.* devin, qui a l'esprit de divination, m. Տպոյգոյ. խղ. տեսելոյ. ընդ–ը:

Fitonissa, *sf.* pythie, pythonisse, f. 2. pythonisse, devine, devineresse, f. Տպոյգոյ. կին խղ Լպոյգոնեայ. Պիւթոնիեայ Տպոյգոյ. 2. Տպոյգոյ. ըսառակ. վհուկ. տեսելութիւն Անմ. 2. տոպոս ֆոբը. պոպոյ–ոյ–ոյ:

Fitta, *sf.* terrain qui s'éboule, éboulis de terre, m. 2. douleur aiguë, f. Տոզ խոթոյ. զպղծութիւն. 2. զոս. սատանի. կսկիծ. եքեզեր. Համեր–ոյ–ոյ. 2. ոբոբ. տեսելութիւն ոբոբ:

Fittajuólo, *sm.* fermier, rentier, m. *sp* ի վարձու ունի. տիրոջ:

Fittamente, *av.* avec feinte, en feignant. կեղծաւորութեամբ. ի վերին երեսս. ոոո–ոյ–ոյ:

Fittímle, *a.* d'argile. կաւեղէն. խեղդէն. ծոխ–ոյ–ոյ. ծոխոյ (ձող).

Fittivaménte, *av.* avec feinte, en feignant. ի վերին երեսս. կեղծեալ. ոոո–ոյ–ոյ:

Fittivo, a, *a.* contrefait, feint, e. կերպարանեալ. կեղծաւորեալ. Համեր. տեսելոյ:

Fittiziaménte, *av.* avec dissimulation, avec feinte. կերպարանեալ. կեղծաւորութեամբ. ի վերին երեսս. տեղեակ–ոյ–ոյ–ոյ–ոյ ըլլալ. ոոո–ոյ–ոյ–ոյ–ոյ:

Fittízio, a, *a.* dissimulé, feint, e. artificiel, le. կերպարանեալ. կեղծաւորեալ. կերպարանաւոր. մերձեղաւոր. Համեր. տեսելոյ. ոոո–ոյ–ոյ–ոյ:

Fitto, *sm.* louage, loyer, m. ferme, f. 2. ferme, f. վարձ. ասիկ. ի վարձուն տալ. 2. կալ. լուանք. տուն տուեալ ի վարձու. տիրոջ. տիրոջ Վերին. 2. տեսելոյ. տիրոջ Վերին. տիրոջ Վերին:

— a, a. fiché, enfoncé, attaché, e. 2. épais, se. մտեալ. վարձեալ. կցեալ. 2. խոր. ընդանդ. տեսելոյ. ֆոբեալ. 2. ընդ. ֆոբոյ. տեսելոյ:

Di — meriggio, en plein midi. ի տաւնդամս. ի միջաւորէի. կեսրեսիե–րեն. 2. ոբոբ. տեսելոյ. ոոո–ոյ–ոյ–ոյ–ոյ:

A capo —, la tête en bas. գլխիվայր. պոպոյ–ոյ–ոյ:

Notte fitta, nuit obscure, avancée, ténèbres épaisses. խոր. խաւարին գիշեր. խաւար խաւար. անհնարին. ֆոբոյ. կեսրեսիե–րեն. 2. ընդ. տեսելոյ. ոոո–ոյ–ոյ–ոյ–ոյ:

Fittóne, *sm.* racine principale d'un arbre, f. բուն. գլխաւոր արմատ անկոց. ոոո–ոյ–ոյ–ոյ–ոյ:

Fittonéssa, *v.* Fitonissa.

Fittuário, *v.* Fittajuolo.

Fiumáccio, *sm. grosse rivière, f.* գետ մեծ· գետ·ակ ից·

Fiumána, *sf. fleuve, m.* առու· հեղեղ· ափք· գետ· գետ·

Fiumále, } *a. de fleuve.* գետաց· գետ·ի·

Fiumático, a,}

Fiúme, *sm. fleuve, m. rivière, f.* գետ· վտակ· առու· ւ·ց· գետ· ըռուբ· ֆ·ս·

— d' eloquenza, *torrent d'éloquence, m.* յորդառատ, ճառագ, հոսուռապատ բանք· գետ·ակ·ք·

Fiumétto, } *sm. petit fleuve, ruisseau, m.*

Fiumicéllo, } *petite rivière, f.* վտակ· առուակ·

Fiumicino, } գետ·ակ ից· ըռուբեզէն· ֆ·ս·ք·

Fiutáre, *va. flairer. 2. tenter, essayer, éprouver. Ճամանել· 2. Ճաշակել· փորձել· գչալ, գիտի առնուլ· ֆ·ք·ք·ս·ք·ն·ք· 2. գետ·ն·ք· գետ·ն·ք· ֆ·ք·ք·ն·ք· ֆ·ք·ք·ն·ք·*

Fiúto, *sm. odorat, m. 3. flûte, f.* Հոտառութիւն· 2· Հոտառելիք· 3· սրինգ· ֆ·ք·ք·ս·ք· ֆ·ք·ք· 2· ֆ·ք·ք· ֆ·ք·վ·ք·ն·ք· ֆ·ք·ք·ն·ք· 3· գետ·ն·ք· ֆ·ք·ք·ն·ք·

Flaciditá, *sf. faiblesse, f.* տկարութիւն, ծոմ·ք·ք·ն·ք· ֆ·ս·վ·ք·ն·ք·ք·ք·

Flácido, a, *a. faible, relâché, e.* տկար· լքեալ· կիսա· կիսացեալ· ծռեալ· ւ·ք·ն· ֆ·ք·ք· ֆ·ք·ք·ն·ք·

Flagellamento, *sm. flagellation, f.* Հագիլէն· գան· ֆ·ս·ք·ք·ս·ք·ն·ք·

Flagellare, *va. flageller, fustiger, fouetter.* Հնձել, խարազանաւ· Հագիլել· գան Հարկանել· ֆ·ս·ք·ք·ս·ք· ֆ·ս·ք· սարսափ· տեղ·ք·ք· ֆ·ք·ք·ն·ք· ֆ·ք·ք· ֆ·ք·ք·ն·ք·

Flagellatóre, *sm. flagellant, flagellateur, qui fouette.* Հագիլիչ· ֆ·ս·ք·ք·ս·ք· ֆ·ս·ք·ք· սարսափ· տեղ·ք·ք·

Flagellazióne, *sf. flagellation, fustigation, f.* Հնձելն· Հագիլք· գան· ֆ·ս·ք·ք·ս·ք· ֆ·ս·ք· սարսափ· տեղ·ք·ք·

Flagelletto, *sm. dim. petit fouet, m.* խարազան փոքրիկ· ֆ·ք·ք·ն· ֆ·ս·ք·

Flagéllo, *sm.* (flagelli, *m. pl.* flagélla, *f. pl.*) *fouet, m. 3. châtiment, malheur, m. 4. affluence, f.* խարազան· մտրակ· Հագի· 2· գան· Տարապանջ· 3· պատիժ պատուհաս· փշոյ· չարիք· եղեռն· անշնարհն ազէտք· 4· առատութիւն· լիութիւն· ֆ·ս·ք· 2· ֆ·ք·ք·ն·ք· ֆ·ք·ք·ն·ք· տ·ք·ք· 3· Աւ·ք·ք·ն·ք· ֆ·ք·ք· ֆ·ք·ք·ն·ք· ֆ·ք·ք·ն·ք· ֆ·ք·ք·ն

Flottaison, *sf.* position. 2. ligne de flottaison. 3. *fig.* ligne de conduite.

Flotte, *sf.* flotte, armée navale. 2. *fig.* multitude, grand nombre.

Flotter, *vn.* être porté sur l'eau, flotter. 2. *fig.* être indécis, irrésolu. 3. *fig.* ondoyer, voltiger. 4. *fig.* être vague, incertain. 5. *fig.* être mal affermi, mal assuré. 6. *fig.* être mal ajusté, mal fixé. 7. *fig.* être mal ajusté, mal fixé. 8. *fig.* être mal ajusté, mal fixé. 9. *fig.* être mal ajusté, mal fixé. 10. *fig.* être mal ajusté, mal fixé. 11. *fig.* être mal ajusté, mal fixé. 12. *fig.* être mal ajusté, mal fixé. 13. *fig.* être mal ajusté, mal fixé. 14. *fig.* être mal ajusté, mal fixé. 15. *fig.* être mal ajusté, mal fixé. 16. *fig.* être mal ajusté, mal fixé. 17. *fig.* être mal ajusté, mal fixé. 18. *fig.* être mal ajusté, mal fixé. 19. *fig.* être mal ajusté, mal fixé. 20. *fig.* être mal ajusté, mal fixé. 21. *fig.* être mal ajusté, mal fixé. 22. *fig.* être mal ajusté, mal fixé. 23. *fig.* être mal ajusté, mal fixé. 24. *fig.* être mal ajusté, mal fixé. 25. *fig.* être mal ajusté, mal fixé. 26. *fig.* être mal ajusté, mal fixé. 27. *fig.* être mal ajusté, mal fixé. 28. *fig.* être mal ajusté, mal fixé. 29. *fig.* être mal ajusté, mal fixé. 30. *fig.* être mal ajusté, mal fixé. 31. *fig.* être mal ajusté, mal fixé. 32. *fig.* être mal ajusté, mal fixé. 33. *fig.* être mal ajusté, mal fixé. 34. *fig.* être mal ajusté, mal fixé. 35. *fig.* être mal ajusté, mal fixé. 36. *fig.* être mal ajusté, mal fixé. 37. *fig.* être mal ajusté, mal fixé. 38. *fig.* être mal ajusté, mal fixé. 39. *fig.* être mal ajusté, mal fixé. 40. *fig.* être mal ajusté, mal fixé. 41. *fig.* être mal ajusté, mal fixé. 42. *fig.* être mal ajusté, mal fixé. 43. *fig.* être mal ajusté, mal fixé. 44. *fig.* être mal ajusté, mal fixé. 45. *fig.* être mal ajusté, mal fixé. 46. *fig.* être mal ajusté, mal fixé. 47. *fig.* être mal ajusté, mal fixé. 48. *fig.* être mal ajusté, mal fixé. 49. *fig.* être mal ajusté, mal fixé. 50. *fig.* être mal ajusté, mal fixé. 51. *fig.* être mal ajusté, mal fixé. 52. *fig.* être mal ajusté, mal fixé. 53. *fig.* être mal ajusté, mal fixé. 54. *fig.* être mal ajusté, mal fixé. 55. *fig.* être mal ajusté, mal fixé. 56. *fig.* être mal ajusté, mal fixé. 57. *fig.* être mal ajusté, mal fixé. 58. *fig.* être mal ajusté, mal fixé. 59. *fig.* être mal ajusté, mal fixé. 60. *fig.* être mal ajusté, mal fixé. 61. *fig.* être mal ajusté, mal fixé. 62. *fig.* être mal ajusté, mal fixé. 63. *fig.* être mal ajusté, mal fixé. 64. *fig.* être mal ajusté, mal fixé. 65. *fig.* être mal ajusté, mal fixé. 66. *fig.* être mal ajusté, mal fixé. 67. *fig.* être mal ajusté, mal fixé. 68. *fig.* être mal ajusté, mal fixé. 69. *fig.* être mal ajusté, mal fixé. 70. *fig.* être mal ajusté, mal fixé. 71. *fig.* être mal ajusté, mal fixé. 72. *fig.* être mal ajusté, mal fixé. 73. *fig.* être mal ajusté, mal fixé. 74. *fig.* être mal ajusté, mal fixé. 75. *fig.* être mal ajusté, mal fixé. 76. *fig.* être mal ajusté, mal fixé. 77. *fig.* être mal ajusté, mal fixé. 78. *fig.* être mal ajusté, mal fixé. 79. *fig.* être mal ajusté, mal fixé. 80. *fig.* être mal ajusté, mal fixé. 81. *fig.* être mal ajusté, mal fixé. 82. *fig.* être mal ajusté, mal fixé. 83. *fig.* être mal ajusté, mal fixé. 84. *fig.* être mal ajusté, mal fixé. 85. *fig.* être mal ajusté, mal fixé. 86. *fig.* être mal ajusté, mal fixé. 87. *fig.* être mal ajusté, mal fixé. 88. *fig.* être mal ajusté, mal fixé. 89. *fig.* être mal ajusté, mal fixé. 90. *fig.* être mal ajusté, mal fixé. 91. *fig.* être mal ajusté, mal fixé. 92. *fig.* être mal ajusté, mal fixé. 93. *fig.* être mal ajusté, mal fixé. 94. *fig.* être mal ajusté, mal fixé. 95. *fig.* être mal ajusté, mal fixé. 96. *fig.* être mal ajusté, mal fixé. 97. *fig.* être mal ajusté, mal fixé. 98. *fig.* être mal ajusté, mal fixé. 99. *fig.* être mal ajusté, mal fixé. 100. *fig.* être mal ajusté, mal fixé.

թ֊ամբ֊. եռանդ֊ամբ֊. կիրքոմբեր. հոբո֊ րեին֊ ուշ իւն֊ բեւեռնելուլու֊

Focosètto, a, *a.* un peu ardent, e. ակահի ին֊ վառնալ֊ հնուն֊ բեւեռնե֊

Focoso, a, *a.* enflammé, ardent e. 2. véhément, e, vif, ve. fougueux, se. հրագնալ֊ ատրագին֊ եռանդուն֊ վառնալ֊ բորբոքալ֊ 2. բուռն֊ ատաղի֊ կիրքոմբեր֊ չլայ֊ կայտառ֊ ֊ կրակոտ֊ ֊ ֊ հրագին֊ բեւեռնե֊ ունել֊ տեսնելու֊ ունել֊ 2. լնահանի֊ լի֊ ուբբուս֊ լնելու֊ ունել֊

Fòdera, *sf.* doublure, f. 2. lais d'oreiller, f. գաստառ֊ ներքին հաստառութիւն֊ կիրքն կոտ֊ կամ ներքին հանդերձից֊ 2. ար֊ ատաքին բարձիկ֊ երեսք կամ գաստառ բարձից֊ ուշ֊ 2. հոտ֊ ի֊ ներքոյ գնել֊ գաստառ֊ ի բարձ ուշ֊ ունել֊ 2. տեսել֊ ի֊ ներքոյ գնել֊ գաստառ

Fóla, *sf. fables, bagatelles*, f. pl. *2. foule, presse*, f. *առասպել, կարկառանք. բարբանիք. զրպիւնք. 2. խուժան. ամբոխ. խումբ. միասնական ժողով. գնաց. ընդ-ունելութիւն. 3. խումբ. ընտանութիւն. ընկերութիւն.*

Fólaga, *sf. foulque, macreuse*, f. *փասիան. * կերկեր. տնկ. — եղջերու.*

Folâta, *sf. bouffée de vent*, f. *2. volée d'oiseaux*, f. *թռնուիթիւն. առասպելութիւն հողմոյ. 2. երամ թռչնոց. բռնկնիւորեն խելագար. 3. խումբ տիրութիւն. ոհմակ.*

Folcire, va. *étayer, appuyer. յիշտացանել. հաստատել. ամրիւն գնել. տիրութիւն տալ. ետեղ. ջանիւ. տայ ոհմակ.*

Folgorâre, *en. foudroyer. 2. briller, reluire, éclairer. 3. fig. faire précipitamment, à la hâte, partir comme la foudre. կայծակել. թնդանել կայծակնալ. շանթ ու աղաղել. կարկանել շանթի. 2. փայլատակել. շողալ. 3. փութով. շտապ տալ ոգնական գործել. փայլակել. երթալ արագ արագ. իւրաքանչ տիրութիւն. իւրաքանչիւրեան. 2. խոյանալ. թռչել իբրև կայծակ. իւրաքանչ ևիւ ևիւնիւ.*

Folgoratóre, *sm. foudroyant. ար կայծակէ ար շանթ ու կայծակնալ արձակէ. իւրաքանչիւր տիրութիւն. նկարիւ. ոգնական. տալ. ոհմակ.*

Fólgore, *sm. e f. foudre*, f. *կայծակն. շանթ. իւրաքանչիւրեան տիրութիւն. ոգնական. ոհմակ. ոհմակ.*

Folgóre, *sm. éclat*, m. *փայլուն. շողեցան. փայլակ. ոհմակ.*

Folgoreggiâre, *v.* Folgorare.

Fólica, *v.* Folaga.

Fólio, *sm.* (albero) *malabathrum*, m. *ծառ. ոհմակ. որոյ տերեւք լի են խնդրոյ անուշիւք. * չամչրտեմ. բուսնիւորեն. տիրութիւն. 2. v.* Foglio.

Fólla, *sf. foule, presse*, f. *2. quantité, foule*, f. *grand nombre*, m. *տիրութիւն. բազմութիւն. խումբ. միասնական ժողով. 2. կրտս. դեղ. յանձնաբերութիւն. խումբ. ընտանութիւն. տիրութիւն. 2. ելեւէն. տիրութիւն. In —, en troupe. խումբ. գունդացանդ. միասնական. համագունդ. խումբացեալ աս. ընտանութիւն. տիրութիւն. ելեւէն ելեւէն.*

Follástro, a, *a. insensé, e. անմիտ. յիմար.*

Fólle, *sm.* Folla. *ոհմակ.*

Folleggiaménto, *sm. folie*, f. *անմտութիւն. յիմարութիւն. տիրութիւն. տիրութիւն.*

Folleggiâre, *vn. folâtrer, faire le fou. յիմարել. ծուլել. գործ յիմարի գործել. ընդ-ունելութիւն. տիրութիւն. տիրութիւն. տիրութիւն. ընդ-ունելութիւն.*

Folletâio, *sm. esprit follet, lutin*, m. *2. un damné*, m. *3. homme robuste*, m. *տիւղ. ոգի. տիրութիւն. 2. դատապարտեալ. 3. այր քաջ. կարգաւորեալ. զօրաւոր. տիրութիւն. 3. ճիւնիւնիւն. 3. ընդ-ունելութիւն. տիրութիւն. տիրութիւն.*

Farîl —, *tutiner. տիրութիւն. գործ. ոգիներ. ընդ-ունելութիւն.*

Follezza, *sf. folie, démence*, f. *անմտութիւն.*

Follía, *sf.* Folla. *յիմարութիւն. տիրութիւն. տիրութիւն. ընդ-ունելութիւն.*

Follícola, *sf.* Folliculo, f. *պատիւ պատիւ.*

Follícolo, *sm.* Follicolo. *ընդ-ունելութիւն. տիրութիւն.*

Follículo, *sm.* Folliculo, m. *տիրութիւն.*

Folóne, *sm. foulon*, m. *ծիտիւն. ընդ-ունելութիւն. ընդ-ունելութիւն. տիրութիւն. տիրութիւն.*

Fólta, *sf. presse, foule*, f. *անմտութիւն. բազմութիւն. խումբ. ընդ-ունելութիւն. ընդ-ունելութիւն.*

Foltamènte, *av. en foule. խումբ. համագունդ. միասնական. տիրութիւն. ընդ-ունելութիւն.*

Foltézza, *sf. épaisseur*, f. *խտութիւն. ծիտիւնութիւն. տիրութիւն.*

Fólto, a, *a. épais, se. touffu, e. 2. nombreux, se. խիտ. ծիտիւն. իմաստ. ընդ-ունելութիւն. ծիտիւնութիւն. 2. բազում. համախիտ. ընդ-ունելութիւն. 3. ընդ-ունելութիւն.*

Fomènta, *sf. fomentation*, f. *ջերմացնելոյ դեղ գործածութիւն. խիտ ջերմացնելոյ. ընդ-ունելութիւն. տիրութիւն. ընդ-ունելութիւն. ընդ-ունելութիւն. ընդ-ունելութիւն.*

Fomentâre, *va. fomenter. 2. pousser, exciter. ջերմացնելոյ խիտ կամ դեղ ի վերայ դնել. ջերմացնել. 2. արծարծանել. յառաջացնել. բորբոքել. յուզել. գործել. ընդ-ունելութիւն. ընդ-ունելութիւն. ընդ-ունելութիւն. 2. ընդ-ունելութիւն. ընդ-ունելութիւն. ընդ-ունելութիւն. ընդ-ունելութիւն.*

Fomentatóre, *sm. qui fomente. գործածիչ ջերմացնելոյ դեղոյ. 2. բորբոքիչ. գործիչ. յուզիչ. ընդ-ունելութիւն. 2. ընդ-ունելութիւն. ընդ-ունելութիւն.*

Fomentazióne, *sf.* Fomentation, f. *ջերմացնելոյ. տիրութիւն.*

Fomento, *sm. ջերմացնելոյ դեղ գործածութիւն. ջերմացնելոյ խիտ. դեղ ջերմացուցիչ. ընդ-ունելութիւն. տիրութիւն. 2. խորհրդութիւն. 3. յիշատակութիւն. 4. խորհրդութիւն. 5. յիշատակութիւն. տիրութիւն. ընդ-ունելութիւն. 2. ընդ-ունելութիւն. 3. տիրութիւն. 4. ընդ-ունելութիւն. 5. ընդ-ունելութիւն.*

— della pistola, *fourreau*, m. *գործածիչ կարճադոյն հրացանիցը. ծիտիւնել ընդ-ունելութիւն. ընդ-ունելութիւն.*

Fondacâjo, *sm. qui tient une boutique, marchand*, m. *կրպակատեր. վաճառականութիւն. տիրութիւն. ընդ-ունելութիւն.*

Fondáccio, *sm. sédiment*, m. *ծիտ*, f. *մրուք. * տիրութիւն. ընդ-ունելութիւն. ընդ-ունելութիւն. ընդ-ունելութիւն.*

Fondachétto, *sm. petite boutique de marchand de drap*, f. *փոքր խանութ (վաճառականի առուտուր). (ընդ-ունելութիւն) տիրութիւն.*

Fondachière, *sm. marchand de drap, drapier*, m. *վաճառական, կրպակատեր (առուտուր). ընդ-ունելութիւն. ընդ-ունելութիւն.*

Fóndaco, *sm.* boutique de drap, f. 2. magasin de vivres, de provisions de bouche, m. խանութ, կրպակ առուձաց. 2· չուխ. մարան. Համբարանոց. լծկանց պահեստանոց. 2· Հաղեստ. տեղ.

Fondamentále, *a.* fondamental, *e.* առաջին. գլխաւոր. * հիմնական. իւր· գլուխ· —ւ.

Fondamentalmente, *av.* de fond en comble. 2. fondamentalement, sur de bons fondements. յատակաց. ի հիմանց· հիմն ի վեր· ապատ սպուռ. 2· ի վերոյ Հաստատուն հիման. պատճառաց· Հաստատութեամբ. * հիմնապես· Հաստատուն. 2· նոյն ինքն իւրաքանչիւր տեսակեանն. պնո— պե·ինո. ինքնըստին. ի·ևնէն· ևեր պէ· ևաղեն.

Fondaménto, *sm.* (fondamenti, *m. pl.* fondamenta, *f. pl.*) fondement, m. հիմն. խարիսխ· 2· հիմն· փոս հիման· 3· Հաստատութիւն. հնգակն. մոյթ· 4· գլխաւոր. առաջին իրք· 5· պատճառք· 6· նոտոյ տեղի· ինեղ· ևեռոտ· պնոտոտ· 2· ինեղ ըստ·ոտոտոտ· 3· ևոտ· ինեղ· ևոտոտ· ևոտոտեն ինեղ· ոեոտեն· ոտոտ· 4· գոտ, իշ ևոտ· 5· ոեոտ· ոտ· 6· պե·ևե·ո·

Fondare, *va.* fonder, bâtir, ériger. արկանել. հիմնուլս. գնանդել· իրեն· կանգնել· Հաստատել· պիրքն առնել· ինեղ ֆոտոն· ինեղևեղեն· պնո ֆոտե· ևոտեն· ֆ·ևվեն ֆե· ևեղևեղեն·ոեն· վոտ ևոտ ինեղ·

Fondársi, *vp.* s'appuyer, s'affermir. Հաստատել· յենուլ· վստահիլ· ինեղևեղեն· ևե·ևեղեն·

Fondáta, *sf.* lie de vin, f. մրուր գինւոյ. * գիրտ· * արկաղ· պե·ոտ· ֆ·ոտ·—·

Fondatamente, *av.* avec fondement. Հաստատութեամբ· պատճառաւք· * հիմնական ինեղևեղեն· պե·ևեղեն· ևեղևեղեն· ֆ·ոտ·—ինեղ·

Fondatézza, *sf.* stabilité, f. fondement, m. Հաստատութիւն· հիմն· ինեղ·· պնո·ևեղ· ֆ·ևվեն·

Fondáto, a, *a.* fondé, *e.* հիմնադիր· Հաստատեալ· յեղեալ· 2· Հաստատուն· յաստուած· ամուր· ինեղևեղեն· ևեղևեղեն· ֆ·ևվեն·ոեն· պ·ևոտոտ· 2· ֆ·ևն· ֆ·ոտեղ· ինեղևեղ· ֆոտ·

Terreno —, champ fertil, terre féconde. երկիր պարարտ, Տիրեղ· յատնիր· պերեղեն ինեղ·—

Nel — inverno, dans le fort de l'hiver. ի սաստիկ ձմերան· ֆեղ օրինաշունս·

Bosco —, bois touffu, m. անտառ խտանդաստան, խիտ անդաստան· ևեղ օրինաշունս·

Fondatóre, trice, *s.* fondateur, trice. որ հիմնուս արկանէ իրէ· Հաստատիչ· ստատեղող· գլուխ· երկ· ինեղ ֆոտն· ֆ·ոտ·ոտ· ֆեր·

Fondazióne, *sf.* fondation, f. établissement, m. հիմնադրութիւն· Հաստատութիւն· հիմնարկութիւն· անիզեն· կանդնուածք· ինեղևեղ ֆոտ· ևոտ ինեղ·

Fondéllo, *sm.* moule de bouton, m. կաղապար Տարատանգից· ֆեղ ֆ·ևեղոտ·

Fóndere, *va.* fondre, liquéfier. 2, verser. 3, gaspiller, dissiper. ի·ոտեղ· յուլեցուցանել· Տաքել· 2· Տեղալ· 3· վատնել· Տաքել· պատել· երկնքէ· ֆ·ևզոտ ինեղոտեն· 2· ինեղոտեղ· 3· ինեղ ֆոտ·

Fonderia, *sf.* fonderie, f. 2, laboratoire, m. Տուչեայ խանութ· պրուեստատուղ Տուչեայ· * Տուչարան· 2· ևուեղող խանութ· պրուեստատուղ ևուեղեղեայ· ինեղոտեղոտեն· 2· ինեղոտեն·

Fondigliúolo, *sm.* fond de quelque liqueur, m. lie, f. մրուր օրիկ· * արկաղ· գիրտ· պե·ոտ· ֆոտեն· ինեղ·

Fondítore, *sm.* fondeur, m. 2. dissipateur, m. 3. frondeur, m. Տուչիչ· 2· վատնիչ· 3· պարատար· ինեղոտեղ· 2· ևուեղող· ոտ·ևեղոտեղ ինեղ· ինեղ· ֆ·ոտեղ· 3· ոտոտ· ոեոտ·

Fóndo, *sm.* le fond, m. 3. fosse, f. creux, m. 4. centre, le milieu, m. 5. bien-fonds, immeuble, m. յատակ· խորք· անդունդք· 2· խորութիւն· 3· խոռոչք· փոս· 4· վէրք· գործ· մէջոց· խորք· սիրտ· 5· կալուածք· երկիր· վիճակ· տեղ· տեղիք· 2· տեղիք· վիճակ· տեղ· տեղիք· 2· տեղ ինեղ· 3· ևոտեղոտ· ևոտեղոտեղ· 4· ևեղ· ֆ·ոտեղ· ևոտեղոտ· 5· ֆ·ևզ·

Dar —, jeter l'ancre, prendre le fond, mouiller, խորհուն արկանել, ընկերնալ· պե·ոտ ոեղոտեղ·

In quel—, enfin, à la fin. Հուսկ ուրեմն. ի կատարած ամենայնի· ևեղ·ևեղեղեն· ոեոտեղոտ·

— a, *a.* profond, e. 2. épais, se. խորին· խոր. ևեղոտեղ· 2· խիտ· ի ամէն· ևոտեղոտ· ոեոտեղ· ևեղոտեղ· 2· ոեղ·

Fondúra, *sf.* fond, vallon, lieu bas, creux, m. խորք· խոռոչք· յատակ· խոր· ևեղոտեղ· ևոտեղոտ ևեղ· ոեղ·

Fondúto, a, *a.* liquéfié, fondu, e. Տուչեալ· յատնեալ· Տաքալ· պե·ոտ·ևեղոտ· ևեղեղ·

Fontále, sm. fontaine, source, f. արքեսք· ակն· ևեղեղ·

— *a. de fontaine.* 2. originaire. արքեսք· արքեսոյց· արքեսականք· 2· գլխաւորաւորեն· ևեղեղ (——ոտ·) 2· ոտ·ևեղ· ևեղ·

Fontalmente, *av.* originairement. յակատ· անդամին· անդուստ ի վերուստ· խոկզանեն· խոկզամն անդ· ևեղեղոտեղ· ոտ·ևեղոտ·

Fontana, sf. fontaine, f. արքեսք· արքեսակն· ակն· 2· արտեսք· ֆրթռոյիս· * չարտուանն· ևեղեղ· ոտոտոտ· 2· ևոտեղոտ· ֆեղոտեղ·

Fontanélla, *sf.* petite fontaine, f. արքեսք փոքրիկ· ևեղեղեղ·

Fontáneo, a, *a.* de fontaine. արքեսական· արքեսոց· ոտոտոտեղ· ևեղեղեղ ֆ·ևեղոտեղ·

Fontanière, sm. fontainier, m. Տարապատ· պեղ արքեսոյց· ոտոտ ևոտեղոտ·

Fónte, sm. *e f.* fontaine, source, f. 3. origine, cause, f. principe, m. արքեսք· արքեսակն· ակն· 2· արքեսք· Տանդաստ ֆոտոց· 3· պատճառք· սկիզբն առնել· ոտոտեղ· ոտոտ· ևոտ· ևեղեղ· ոտ· ոեղեղեղ· ևեղեղոտ· ևեղ· ևեղ ևոտեղոտ· ֆոտոտեղ· ևեղոտեղ· 2· ևեղեղ· ֆոտոտեղ ոտոտ· 2· ևեղեղ· ֆ·ևեղոտեղ· ևեղեղ· 3· ոեղեղ·

— battesimale, *fonts baptismaux*, m. pl. աւազան մկրտութեան· ևեղոտեղոտեղ ևեղեղեղ· ևեղոտեղոտեղ ևեղեղեղ·

Fóra, prep. e av. dehors. արտաքոյ· ֆ·ևեղոտ· ոեղոտ·

— (dal verbo Essere) *il serait, il sera.* լինէր· կը լինիցի· ևեղոտեղոտեղ· ոտոտեղ·

Foracchiáre, va. percer, trouer. Տակոտել·

Ֆակել. * Ֆակիրկել. Ֆրևե֊ Ֆրևե֊ Ֆրևե֊ կիրե֊։

Foraggiamento, *sm.* fourrage, m. կարելը, Ֆամիարելը խոտ֊ ոլևե֊ Ֆրևկիրե֊ ոլևե֊ Ֆրևե֊ կիրե֊ելը։

Foraggiare, *va.* fourrager. Ֆոգալվել֊ պա֊ պատակել֊ Ֆամիարել խոտ ամասնոց֊ ոլևե֊ Ֆրևկիրե֊ Ֆրևկիրե֊ Ֆրևե֊ կիրե֊։

Foraggiere, *sm.* fourrageur, m. Ֆամիարել֊ Ֆոգալվել֊ կարել խոտոց֊ Ֆամիարապան֊ ոլևե֊ կիրելեվել֊ Ֆրևելըսրել֊ Ֆրևկիրե֊ ոլևե֊ կիրել։

Foraggio, *sm.* fourrage, m. խոտ֊Ֆամիար֊ Ֆամիար֊ գարման֊ պալար (խոտոց)֊ խար֊ ոլևե֊ կիրե֊ ոլ։

Foraino, a, *a.* de barreau. առեՖական֊ Ֆրևկիրե֊։

Forame, *sm.* trou, m. 2. anus, m. 3. fenêtre, f. Ֆակ֊ Ֆերպ֊ Ֆպոց֊ 2֊ Ֆոտոց տեզր֊ 3֊ պատուհան֊ Ֆրևկիրե֊ Ֆրևե֊ Ֆրևկիրե֊ 2֊ Ֆրևե֊ կիրե֊ 3֊ Ֆեղեկիրե֊։

Foraminoso, a, *a.* troué, criblé, percé, *e.* Ֆակոտ֊ Ֆակոտկեղ֊ Ֆրևկիրե֊ Ֆրևկիրե֊ կեղ֊։

Foraneo, a, *a.* du palais, du barreau. առեՖական֊ Ֆրևկիրե֊ Ֆեղեկիրե֊ Ֆեղեկիրե֊ Ֆրևե֊ ոտոց֊։

Forare, va. percer, trouer. 2. pénétrer. Ֆակիրել֊ Ֆակոտել֊ 2֊ Ֆիտի անցանել֊ Ֆոտոց֊ Ֆրևկիրե֊ 2֊ Ֆրևկիրե֊ կիրե֊։

Forasiépe, *sm.* (uccello) roitelet, m. 2. petit homme, m. ցածաոտիկ֊ 2֊ պլրիկ֊ Ֆրևե֊ Ֆ֊ոլևե֊ 2֊ Ֆրևկիրե֊ Ֆրևկիրե֊ Ֆրևե֊։

Forastico, a, *a.* intraitable. ցասկոտ֊ վայրե֊ Ֆոր֊ Ֆիրելու֊ Ֆեղեռ֊ոլևե֊ոլևե֊։

Foráta, *sf.* } trou, m. Ֆակ֊ Ֆրևե֊։

Foráto, *sm.* }

Foraterra, *sm.* plantoir, m. գայլիկոն պարկոպատոց֊ ոլևե֊ոլևե֊ոլևե֊ Ֆրևե֊ կիրե֊ Ֆրևե֊ Ֆրևկիրե֊ ոլևե֊ոլևե֊ Ֆրևե֊ Ֆրևկիրե֊։

Foratojo, *sm.* vrille, f. perçoir, m. tarière, f. գայլիկոն֊ * գլեր֊ ոլևե֊ոլևե֊ Ֆրևե֊ կիրե֊։

Foratore, *sm.* qui perce. Ֆակիր֊ Ֆրևկիրե֊։

Foratura, *sf.* action de trouer, f. Ֆակիրե֊ Ֆրևկիրե֊ Ֆրևե֊։

Forbice, *sf. v.* Forbici.

Forbicétte, *sf. pl.* petits ciseaux, m. pl. Ֆեղեր֊ Ֆպրիկ֊ * Ֆիրասիկ֊ Ֆրևե֊կիրե֊ Ֆրևե֊։

Forbici, *sf. pl.* { ciseaux, m. pl. 2. pinces

Forbicia, *sf.* { de l'écrevisse et du scorpion, f. pl. 3. retaille, rognure, f. 4. obstiné, désobéissant. Ֆեղեր֊ կարոց֊ * Ֆիրասիկ֊ 2֊ ոտոց֊ ունելիք խեղդեանոց կամ կարելի֊ 3. կտոր֊ կտրտոց֊ 4֊ առուեղանոց֊ յամառասուն֊ Ֆրևե֊ Ֆրևե֊ 2֊ ըստ֊ Ֆրևե֊ Ֆրևե֊ կիրե֊ Ֆրևե֊ 3. Ֆրևե֊ կիրե֊ կտրտոց֊ Ֆրևե֊ 4. կիրե֊ Ֆրևե֊ Ֆրևե֊ կիրե֊ կիրե֊։

Forbiciáro, st. ouvrier qui fait ou vend des ciseaux, m. pl. արուեստական֊ վաճառական Ֆեղոց֊ * Ֆիրասագործ֊ Ֆրևե֊ Ֆրևե֊։

Forbire, va. nettoyer, fourbir. մաքրել֊ պրել֊ փայլեցուցանել֊ կիրե գործել֊ գռել (զգէոս)֊ Ֆրևե֊ Ֆեղ֊ոլևե֊ոլևե֊ Ֆրևե֊ կիրե֊ Ֆրևե֊ կիրե֊ կիրե֊։

Forbitézza, *sf.* propreté, fourbissure, polissure, f. lustre, m. մաքրութիւն֊ փայլիւն֊ պայծառութիւն֊ սրբութիւն֊ Ֆեղ֊ոլևե֊ կիրե֊ Ֆեղ֊ոլևե֊ Ֆրևե֊։

Forbito, a, *a.* net, te. poli, essuyé, *e.* մաքուր֊ գռեալ֊ կիրկ֊ սրբ֊ Ֆեղ֊ոլևե֊ Ֆրևե֊ կիրե֊ Ֆեղ֊ոլևե֊։

Forbitójo, *sm.* frottoir, torchon, m. Ֆեղան֊ * կիրկոց֊ Ֆեղ֊ոլևե֊։

Forbitóre, *sm.* fourbisseur, polisseur, m. սրբիչ֊ գռիչ֊ փայլեցուցիչ֊ Ֆրևկիրե֊ Ֆեղ֊ոլևե֊ Ֆեղ֊ոլևե֊ Ֆրևկիրե֊ Ֆրևկիրե֊ Ֆրևկիրե֊ Ֆրևկիրե֊ Ֆրևկիրե֊։

Forbottáre, va. frapper de nouveau. 2. injurier, outrager. Ֆիւռանգամ֊ վերսին Ֆարկանել֊ 2֊ Ֆի Ֆշտամանել֊ եպերել֊ այ֊ պանել֊ Ֆրևե֊ոլևե֊ ոտոց֊ Ֆրևե֊ Ֆրևե֊ 2֊ Ֆրևե֊ կիրե֊ Ֆեղ֊ոլևե֊ Ֆրևե֊ կիրե֊։

Fórca, *sf.* fourche, f. 2. chemin fourchu, m. 3. gibet, m. potence, f. երկմտի֊ երկմտանի փայտ֊ երկբժանի (խոտոց)֊ 2֊ Ֆանապարհ որ երկու առաջ ելե֊ երկու շաւիղ֊ 3֊ երկմտի փայտ կախելոյ֊ կախարան֊ Ֆրևե֊ Ֆրևե֊ Ֆրևե֊ Ֆրևե֊ կիրե֊ Ֆրևե֊ կիրե֊ Ֆրևե֊ 2֊ Ֆրևե֊ Ֆրևե֊ կիրե֊ Ֆրևե֊ կիրե֊ Ֆրևե֊։

Avanzo di —, un scélérat, un pendard. այր չարագործ֊ ապիրատ֊ փրիմապատ֊ պատժապատ֊ Ֆեղ֊ոլևե֊ Ֆրևե֊ կիրե֊ Ֆեղ֊ոլևե֊ Ֆրևե֊ կիրե֊ Ֆրևե֊ կիրե֊։

Far le forche, faire l'ignorant. չգիտելոյն առնել֊ յանկարծ պատճառել֊ Ֆրևկիրե֊ Ֆրևե֊ կիրե֊։

Forcáta, *sf.* ouverture des jambes, f. 2. fourchée, f. անջրպետ երանոց֊ 2֊ մից երբժանոյ խոտ֊ Ֆոհոց֊ Ֆրևե֊ ոլևե֊ Ֆրևկիրե֊ Ֆրևկիրե֊ 2֊ Ֆրևե֊ Ֆրևե֊ Ֆրևե֊։

Forcáto, a, *a.* fourchu, *e.* երկմտի֊ երկմանի֊ Ֆերմ֊ յերկուս բաժանեալ֊ Ֆրևկիրե֊ Ֆրևկիրե֊ Ֆրևկիրե֊ Ֆրևկիրե֊ Ֆրևկիրե֊։

Forcatúra, *sf.* ouverture des cuisses, f. անջրպետ֊ բաժանումն ազդրոց֊ Ֆոհոց֊ Ֆրևե֊ կիրե֊ Ֆրևկիրե֊ Ֆրևկիրե֊ ոլևե֊ոլևե֊ Ֆրևկիրե֊ Ֆրևկիրե֊։

Fórce, *v.* Forbice.

Forcélla, *sf.* petite fourche, f. փոքր երբժանի֊ Ֆրևկիրե֊ Ֆրևկիրե֊ Ֆրևկիրե֊։

Forcellúto, a, *a.* fourchu, *e.* երկմտի֊ Ֆերմ֊ յերկուս բաժանեալ֊ Ֆրևկիրե֊ Ֆրևկիրե֊ Ֆրևկիրե֊ Ֆրևկիրե֊ Ֆրևկիրե֊։

Forché, *c.* hormis, hors. բայց֊ բայց միայն֊ Ֆոհոցած Ֆրևե֊ Ֆրևկիրե֊։

Forchétta, *sf.* petite fourche, f. 2. fourche, f. 3. fourchette, f. փոքրիկ փայտ երկմտի֊ 2֊ փայտ երկմտի֊ երկմտանոյն֊ երբժանի֊ 3֊ պատառաքաղ֊ 4֊ երկմտի սպր Ֆատ֊ * Ֆատաքաղ֊ * Ֆիտակ֊ Ֆրևկիրե֊ Ֆրևկիրե֊ 2֊ Ֆրևկիրե֊ Ֆրևկիրե֊ Ֆրևկիրե֊ 3֊ Ֆրևկիրե֊ Ֆրևկիրե֊ 4֊ Ֆրևկիրե֊ Ֆրևկիրե֊։

Favellare in punta di —, parler avec affectation. բառում պանդեղանալ֊ խօսել֊ պոյեր ըստիլնելու Ֆրևկիրե֊։

Forchettiera, *sf.* étui de fourchette, m. պատանոք պատառաքաղի֊ ըստ֊ Ֆրևկիրե֊ Ֆրևկիրե֊։

Forchétto, *sm.* fourche, f. երբժանի֊ երկմտի փայտ֊ Ֆրևկիրե֊ Ֆրևկիրե֊։

Forchiúdere, *va.* exclure. Ֆեղոցել պրապ֊ Ֆրևկիրե֊ Ֆրևկիրե֊ Ֆրևկիրե֊ Ֆրևկիրե֊ Ֆրևկիրե

2. փայտ երկճիղ, երկճառնիւղ. ՝ն. 3. երկճիղ փայտ առ ի պղծոյ չեզոնդանելոյ. ՝ն. 2. Խոց. ՝ն. օրոց. 3. ՝ն-ի-ք պատ-ա-ճանած ՝ն. օրոց.

Forcolo, *sm.* (strumento villereccio a foggia di forca) *fourche*, f. երկճիղ փայտ (մշակաց). ՝ն. օրոց.

Forcone, *sm. fourche de fer*, f. երկաճանի երկաճիղ. ՝ն. կեռ ՝ն. ՝ն.

Forcostumànza, *sf. mauvaises moeurs*, f. pl. *mauvaise coutume, habitude*, f. չարաբարքութիւն. չարք չարք. ՝ն-ի-ք ՝ն-ի-ք. ՝ն-ի-ք. ՝ն-ի-ք.

տեալ կարդ · ամփոփութիւն · պաշտամունք · ասոյթ · խօսելութ · ֆասս · լեզուով ֆասս · ասք · խօս · խօսակ · այն գրասս · բառ գրասս · բառասք ։

Formalizzársi, *vp.* *se formaliser, se scandaliser.* ընդ միս տանել · զայրել · ի գժամանի միտս լինել · գայթակղել · ի չարն մեկնել · ալլեկան · կնճռնիլ · խորշ ընկնիլ · խորշ ունեալ ունել · ելել ձեղբ, ձեղայս ալնել ։

Formalmente, *av.* *formellement.* յայտնապես · ակնիայտապես · հշմարտապէս · արդեամբք գործ իակ կերպարանաւք կատարեալ · * արտչափ · * բացայայտ · կերպարանագոյ · բերել · ալեւորել · ալեւորիլ · ալեւոր · գործել ձեղբ · ձեղբ ։

Formamento, *sm.* *formation, forme,* f. յօրինուած · ատեղծուած · կազմած · ծնունդ · ելեւէջ · ելեւէջ վիճակ ։

Formare, *va.* *former.* կերպարանել · ի չարդ եւ ի գործ եւ ի կերպարանս ածել · առնել · յօրինել · գործել · կազմել · յօդել · յարմարել · յերիւրել · պարարատել · ելեւէջ · տիպ · ասրեր վիճակ · ելեւէջութիւն · ծնունդ ինիթ · ենասս ինիթիս · ինրինդ վիճակ · տիպ · ենասս · հնաբերատուն · նկարագրել — parola, articuler, prononcer. յօդել զբարբառս · ասել · տեղծ · ծնունդ ինիթ ։

Formatamente, *av.* *parfaitement.* կատարելապես · կատարեալ · ձեղ իւն · ձեւ · ձեւով · ձեւով ձեղինակ · ծնունդով ։

Formatéllo, *sm.* *estampille,* f. զրամի · կնիք · տիպար ։

Formatóre, *sm.* *artiste, qui forme,* m. յօրինիչ · գործիչ · կազմիչ · արարիչ · ասհաւեւոր · ենասն · ձեղբ · ալեւորիչ · տիպաւորիչ ։

Formazióne, *sf.* *forme, création,* f. յօրինասն · կազմած · ատեղծուած · տիպաւորութ · ծնունդ · ծնանիլ ։

Formélla, *sf.* *fosse faite en terre pour y planter des arbres,* f. փոս վան գծասս անկեալ · ալոյ տեղեցիկ լուսնոյ ։

Formentare, *vn.* *fermenter.* խմորել · խմորանալ · խմոր լինել · խոլիլ · խոլիլ ։

Formento, *sm.* *levain, ferment,* m. 2. *froment,* m. խմոր · 2 · ցորեան · հաց · 2 · գարի ։

Formentóne, *sm.* *blé de Turquie,* *maïs,* m. Հնդիկ ցորեան · տասիկ ցորեան · Ուշոր գարի ։

Formica, *sf.* *fourmi,* f. 2 · *érésipèle,* m. մրջիւն · մրջիւն · 2 · նասալուծ հրդ · * օձիկ · գարշիծ · նկիւ · հաբ · հաբիւ · 2 · խլուկծէտ ։

Formicájo, *sm.* *fourmilière,* f. մրջիւնոց · 2 · կոյտ · բազմութիւն մրջեանց · խառնիճաղանիճ · գարշիծութ · ենարհ խուլուծ · 2 · գարշիծ խշուծ · գարշիծոյտ · տիպ ։

Formicare, *va.* *fourmiller.* եռալ · ղեռալ · յորդել · * վխալ · խմորուիլ · վշուլասիլ ։

Formicola, *sf.* *petite fourmi,* f. մրջիւն փոքրիկ · տիպաւոր գարշիծ · հաբիւ ։

Formicolájo, *v.* Formicajo.

Formicolamento, *v.* Formicolio.

Formicolato, a, *a.* *copieux, se. en grande quantité.* բազմախառն · խառնիճաղանիճ · խուռն · հոծ · բազմամբոխ · խշուծ խշուծ · տիպ տիպ · ծանծ ։

Formicolio, *sm.* *fourmillement,* m. մրջիւնոց · ախտ մարմնոյ ասոց · * մրջիւնդրդն · * մրջիւնմանկ · ծնունդ ֆասս ենասս · կիլիթ ։

Formicóne, *sm.* *grosse fourmi,* f. մրջիւն մեծ · իրէ ֆասս ։

Formidábile, *a.* *formidable.* աշասոր · աշեղ · աշագին · սոսկալի · ֆասս ենասս · ֆասս ենասս · ֆասս ենասս · հեղինակիլ · ֆասս ենասս · ֆասս ենասս ։

Formidine, *sf.* *crainte,* f. աշ · սոսկասիս · երկիւղ · ֆասս ։

Formidolóso, a, *a.* *redoutable.* աշագին · սոսկալի · ֆասս ենասս ։

Formisúra, *av.* *demesurément.* յանչափս կարի · յոյժ յոյժ · հոգոյն ինասն · ֆասս · հոգոյն ։

Fórmola, *sf.* *formule,* f. ձեւ · կերպարանք · օրինակ · պայման (բանից, երգման) · 2 · օրինակ · կանոն · դասակարգ ղեղոց · ֆասս · ասրեր · կոչիչ · ենասս ենասս · ենասս ։

Formolário, *sm.* *formulaire, m.* գիրք ձեւոց · բազմատեսակ օրինակաց · ձեռնարկ բնասոց ։

Formosità, *sf.* *beauté,* f. գեղեցկութիւն · վայելչութիւն · ենասս · ձեւս ։

Formóso, a, *a.* *beau, m. belle, f. joli, e.* գեղեցիկ · վայելուչ · ենասս · տիպար ։

Fórmula, *v.* Formola.

Fornace, *sf.* *fournaise,* f. Հնոց · փուռ · ֆասս · օճառ · պատ · ենասս ։
— da tegole, *tuilerie,* f. թրծոց · տեղ · տիպ · տեղ · տիպ, ֆասս ենասս ։

Fornacélla, *sf.* *fourneau, m.* Հնոց փոքրիկ · ենասս · ֆասս ։

Fornaciájo, *sm.* *chaufournier, m.* 2. *tuilier,* m. կրեվաց · 2 · թրծիչ · տեղեցի · տեղեցի ֆասս · ենասս · 2 · տեղ · տիպ · ֆասս ։

Fornája, *sf.* *boulangerie,* f. Հացի վաճառ · կին Հացասար · ենասս · տեղ · ենասս ։

Fornájo, *sm.* *boulanger, m.* Հացասար · Հացագործ · ֆասս · ենասս · ենասս (ենասս) ենասս ։

Fornélo, *sm.* *fourneau, m.* Հնոց փոքրիկ · թանիր · ֆասս · ենասս · ենասս (ենասս) ։

Fornicare, *vn.* *commettre fornication.* պոռնկիլ · պոռնկել · ենասս · ենասս · ենասս · ենասս · ենասս ։

Fornicariaménte, *av.* *avec fornication.* պոռնկութեամբ · պոռնկ իւր ։

Fornicário, *sm.* *qui appartient à la fornication.* պոռնկական · պոռնկութեան · պոռնկ ենասս · ենասս ։

Fornicatóre, trice, *s.* *fornicateur, trice.* պոռնիկ · պոռնիկ · ենասս · ենասս · ենասս · ենասս · ենասս · ենասս · ենասս ։

Fornicatorélo, a, *a.* *fornicateur, trice.* 2. *fin, rusé, e.* պոռնիկ · 2 · նենգաւոր · խոյանական · ենասս · ենասս · ենասս · ենասս · ենասս · 2 · ենասս ենասս · ենասս · ենասս · ենասս ։

Fornicazióne, *sf.* *fornication,* f. պոռնկութիւն · պոռնկ · ենասս · ենասս · ենասս ։

Forniménto, *sm.* *fourniture,* f. 2. *garniture,* f. *ameublement,* m. Համբարք · մեծք · պատրաստութիւն · կազմութիւն · 2. կահ, կարասիք · զեն եւ զարդ · կահ եւ

կազմած անոմիք. լաբ՛ օլն լեյ· ինեա-
րէ· աշխարհ· ինեինչ-ըմ· ինաքոյ· եչ ։

Fornire, va. finir, achever, accomplir. 2. munir, fournir, pourvoir. 3. orner, garnir. ապարանք· կատարել· վարձանել· ի գլուխ հանել· վճարել· 2· պատրաստել· հանդերձել· հագուց զգեստս· 3· զարդարել· յարդարել· յօրինել· կազմել· պերճուրեա· ինեալ ինեա· 2· հագերդուած· հագեր· ինեա· 3· տե՛ղեան· ծածկոյթ· պե-
ղեա՛ ։

Fornito, a, a. fourni, abondant, e. copieux, se. զարդարեալ· լցեալ· լի· առատ· պէ-
ղեան· իդաոբեր ։

— sm. (fourniture, garniture. f. Հան-

Fornitûra, sf. կերհանեք· կազմած· զարդ·
կաշ· կարասի· ինեալ· ինա ինեաձ· ինե-
ինեալ-ըմ· եչ ։

Fórno, sm. four, m. 2. boutique de boulanger, f. boulangerie. Հնոց· 2· Հացաբարոց· ֆե-բուն· ծոց· 2· ինեինեի պե-ոսեանեա ։

Fare il—, exercer l'art de boulanger. Հացագործ լինել· ինեինեինեի ինեա ։

Fornuólo, sm. lanterne pour chasser de nuit aux oiseaux, f. լապտեր Հաւորաց· ասէք. ֆե-ղեալ ֆեներէ ։

Fóro, sm. trou, m. 2. le barreau, m. 3. foire, f. ծակ· ծերպ· փայ· 2· առեան· դատաստան· բեմ· 3· վաճառք· հրապա-
րակ· վաճառանոց· պերէն· 2· Հանեինե· պե-
ղեան· լերէ լերէն· 3· դալէր· պեղան ։

— ecclesiastico, for ecclesiastique, m. առեան· դատաստան· իրաւանեինեան եկե-
ղեցւոյ· պէլեա պէլեա· պէլեա Հե-ոյա ։

— delle scene, (quella parte che è in faccia agli spettatori) face du théâtre, f. Տեսիլ ինաւորաց· մասն որ Հանդէպ ինաորատեացն կայցէ· ինեինչ-ոյա ֆե-
պ-ըո ֆ-ոլը օլն Հա-ըլ ։

Forosétta, sf. jolie villageoise, f. փոքրուկ կին չինական· օրիորդ չինական· պէլեր· ե-ոեչըեչըե պեղլեա ֆ-ոը ։

Forosétto, sm. petit paysan, m. մանուկ չի-
նական· պեղլեա —ըե-ի ։

Fórra, sf. défile, m. vallée longue et étroite, f. ձորձոր· Հոր ձեղ եւ երկայն· Հովիտ եր-
կայնաձիգ· ոոր վե —ըե-ի պերէ ։

Fórse, av. peut-être. ինեինեա· գուցէ· ի-
արդեօք· մի ինե· պերէ· պերէր· պերէ ոե-
ինեեր· օլ պ· Հ· ա-ոոյ ։

Forseché, c. peut-être que. ինեինեա· պեր-
պ՛ ։

Forsennâre, vn. extravaguer. գնոցէ· ի
մտոյ անկանել· չինտալել· զառանցել· ըէէ-
ոեբ-ըո· պէլեա-ինեա· ֆ-ըէէոեա ։

Forsennatàggine, sf. extravagance, folie, f. չինտալութիւն· գնոցք· պէլեա-ինեա· ըէէէ-
ըէէ ։

Forsennatamênte, av. follement. չինտալ-
ինեա-ոյ· պէլեա ինալ· ըէէէ-ըո-ե ։

Forsennatézza, sf. démence, folie, f. չի-
նտալութիւն· գնոցք· անմտութիւն· պեր-
ըե-ի· պէլեա-ինեա ։

Forsennato, a, a. extravagant, e. fou, folle. furieux, se. չինտալեալ· անմիտ· բանաած· մոլի· պեղի· պէլեա-ինեա· ըէէէ-ըո ։

Fórte, sm. fort, la fleur, le mieux, m. 2. le nerf, m. 3. fort, m. forteresse, f. château, m. պինուազդեան· զօրագրաւոյն կողմն· 2· զօրաւորութիւն· 3· ամրոց· գրնակ· եչ ինոբ-
ֆը· ըէ-ոեպ· 2· ֆ-ըէէոեի· 3· ֆ-ըը· պ-ոոյ· — a. fort, e, զօրաւոր· զօրեղ· ժիր· Հզօր· Հարատոյ· կարող· յուսոյ· քաջ· ագաբուհի· 2· քաջասիրտ· անեղծութիւն· 3· մեծ· ա-ժ-
գին· բանաւ· սասանի· անշարժելի· 4· ծանր· ժ-ոատիկ· ոժգոյական· 5· քարի· կծու· ոաժանի· խիտ· 6· Հասասասուն· սեւ-ոպան· 7· ամուր· ամրական· պինդ· պինդակուռ· 8· յամրակուռ· ասէքան· քաջ· ինեյանան· ֆ-ըէէոեի· ֆ-ըի· զբօ-ոեպ· պե-
Հ-ոոբ· 2· ինեբ-ոեի· ինեինեի· ինեինեի· ֆօր-
ֆ-ոոոոյ· 3· ըէոոեի· ըէոոեինեի· պեպ-ոոյ· պե-
ոէ· պերէոբ· ըէոոեի· ֆ-ոըբ· ինե· 4· ֆ-ոոոոյ· ֆ-ոոոոյ· ոոբ-ոոոոյ· 5· ոոբ-ոոոոյ· ոոբ-ոոոոյ· ֆ-ոոոոյ· ոոբ-ոոոոյ· 6· ֆ-ոոոոյ· ոոբ-ոոոոյ· ֆ-ոոոոյ· ոոբ-ոոոոյ· 7· ֆ-ըի· պ-ոոոբ· ինեինեի· ինե-
Հոոբ· 8· ըոոոոյ· պեպ-ոոյ· ոոբ-ոոոոյ ։

Vino —, vin fort, m. 2. vin aigri, m. սասանի· զօրաւոր գինի· 2· քարի· խիտ գի-
նի· պ-ոոյ ըոոոոյ· 2· պերէոբ-ոոոոյ ըոոոոյ· — (av. fort, fortement. զօրա-

Fortemente, (fortemênte. քաջասիրտաբար· ա-
ժ-ոոյ· պինդակուռաբար· 2· ա-ժ-ոյն· սասանի· ինեանեա· կարի· սասանակուռութիւն· չոյժ· ֆ-ոըէէոեի ըէէ· պեհ-ոոոբոոեի· 2· ֆ-ոոբ· ըո-
ոեէոեի· ըոոոեի ըէէ· ֆ-ոեի·

Dormir —, dormir comme un sabot, dormir profondément. ինաոեր ի քուն ինձիլ· պ-ոբեի ոոյ-ոոյ ։

Forterûzzo, a, a. un peu fort, e. սակաւիկ ինչ զօրաւոր· կծու· բարկ· պ-ոոյինեի ։

Fortézza, sf. fermeté, valeur, constance, f. 2. force, vigeur, f. 3. aigreur, f. 4. forteresse, f. château, f. m. քաջասիրտութիւն· Հաստատուն-
պ-ոոյ-ոեի· քաջասիրտութիւն· 2· զօրաւորութիւն· Հաստատուն-
պ-ոոյ-ոեի· պ-ոոյ-ոեի· 3· ինեա-
ոեի· ինեա· ֆ-ոոոոյ· ոոբ-ոոոոյ· 4· բերդ· ամրոց· ամրոց· ըոոոեի· ֆ-ոոոոյ· ոոբ-ոոոոյ· ֆ-ոոոոյ· ոոբ-ոոոոյ· 2· ֆ-ոոոոյ· ոոբ-ոոոոյ· 3· պ-ոոյ· ոոբ-ոոոոյ· 4· ֆ-ոոոոյ· ոոբ-ոոոոյ· ֆ-ոոոոյ· ոոբ-ոոոոյ ։

Fortificâbile, a. qu'on peut fortifier. զոր յարմար է ամրացուցանել· պերեոբեի պ-ոոյ-ոեի· պերէոբ-ոեի ։

Fortificamênto, sm. fortification, f. ամրացուցանելութիւն· ամրութիւն· պերեոբեի· ի-ոեի-
ոեի· ֆ-ոեի-ոեի ։

Fortificâre, va. fortifier, appuyer, munir. ամրացուցանել· զօրացուցանել· պինդել· Հաստատել· ֆ-ոեի-ոեի· ֆ-ոոյ· ֆ-ոեի-ոեի ինեի· ֆ-ոեի-ոեի-ոեի· պերեոբեի ինեի· ֆ-ոեի-ոեի-ոեի· պերեոբեի ինեի· ինեի· ինեի-ոեի· ֆ-ոեի-ոեի ինեի· ֆ-ոեի-ոեի· ինեի-ոեի ։

Fortificârsi, vp. se fortifier. 2. se cantonner, se remparer. զօրանալ· քաջանալ· ժ-ոոյալ· 2· ամրանալ· պինդ· յամուր անկանել· ֆ-ոեի-ոեի-ոեի· 2· ոեի-ոեի· պերեոբեի-ոեի ըէէ ինոյ ինեի· պերեոբեի-ոեի· ըոոեի-
ոեի· ֆ-ոոյ· ոոբ-ոոոոյ ըէէ ոեի-ոեի ։

Fortificatóre, sm. fortificateur, qui fortifie. m. զօրացուցիչ· ամրացուցիչ· ֆ-ոեի-ոեի ոեի-ոեի ։

Fortificaziône, *sf.* *fortification*, f. 2. *forteresse*, f. ամրութիւն. 2. ամրոց. բերդ. ամուրը. տեղի ամուր. ֆորթիֆիկ. ֆորթիֆ. 2. ֆորթ. ֆորթերես. ամրոցի. ֆորթիֆիկացիոն. ֆորթիֆիկասիոն. ամրութիւն. ամրացում. ամրոցաշինութիւն.

Fortigno, a, *a.* de goût un peu âcre. սակաւիկ մի համ. համանման. ֆորթինո. ֆորթինօ.

Fortilizio, *sm.* petite forteresse, f. փոքրիկ ամրոց. ֆորթիցիո. ֆորթիցիօ. ֆորթ. ամրոց. ամրոցիկ.

Fortino, *sm.* fortin, m. redoute, f. բերդ փոքր. ֆորթինո. ֆորթինօ.

Fortore, *sm.* aigreur, f. կծումութիւն. խտացումութիւն. դառնաքաղցրութիւն. ֆորթորե. ֆորթորէ.

Fortuitamente, *av.* fortuitement, par hasard. ի դիպաց. ի պատահարից. դիպուածով. վրիպակաս. համարձակ. ֆորթուիտամենտէ. ֆորթուիտամենտե. ֆորթուիտամենտէ. ֆորթուիտամենտե. ֆորթուիտամենտէ. ֆորթուիտամենտե

Forzáre, *va.* *forcer.* ըռնադատել. ըռնաՀաՀ. ըջ. ՀԷռ իՀՀեթ. ըջըլա-ՀԷ. ըջ ՀՀ իՀՀեթ.

Forzársi, *vp.* *se forcer.* ջանալ. ՀՀնել. գուն գործել. Հ-ան, ջայրէ իՀՀեթ.

Forzatamènte, *av.* *par force.* բռնի. անսպայ. ըջ ՀՀ. իՀՀեթըրէ.

Forzáto, *sm.* *galerien, forçat, m.* գաւառապրանալ *ի պատիժս ընկալ.* առաքել. ե-ըԲէտ ելան. Է-էր. Ե-ԲՀՀեթ ԼԲտՀԷ. ԼԲտՀԷ ԼԲտՀԷ. ԼԲտՀԷ ԼԲտՀԷ.

— a, *a.* *forcé, e.* բռնադատեալ. բռնագործեալ. ըջ ՀՀ Է-ըԼԼԷ. ըջ-ո-Է. Է-ըԼԼԷ.

Forzatóre,) *sm.* *qui force.* բռնադատիչ.

Forzatorèllo,) ջջ.

Forzerinájo, *sm.* *bahutier, m.* գործիչ արկղագործ.

Forzevole, *a.* *violent, e. qui fait violence.* բռնած. ասաՀի. ըջ-ըԼ. ջջ. ՀԷռ իՀՀեթ.

Forzevolménte, *av.* *violemment.* բռնի. բռնաբար. բռնութեամբ. ըջ ՀՀ. իՀՀեթ-ըԲէտ.

Forzière, *sm.* *coffre, coffre-fort, m.* արկղ (արծաթոյ, կարասւոյ). (ՀՀԼ, ՀՀ-ըՀՀՀ) ՀՀԼՀԼԼԷ.

Fórzo, *sm.* *forces militaires, f. pl.* զօրք. զօրուժիւն. գունդ. ՀՀԲ. ՀՀՀԲ.

Forzóre, *sm.* *force, aigreur, f.* գաՀՀՀուժիւն. կիսաՀիւնի. ե-ՀՀՀԼԷ. ե-ՀՀՀԼԷ.

Forzosamènte, *av.* *avec force.* զօրաՀիւնի. քաջաՀիւնի. ե-ՀՀԼԷ Է-ԼԲ. Է-ԼԲ. ԼԲ-ՀՀՀԲ.

Forzóso,) *a.* *vigoureux, se. fort, e.* քաջ.

Forzúto,) զօրաւոր. Հարուստ. բուռն. ե-ՀՀԼԷ. Է-ՀՀՀԼԷ. ԼԲ-ՀՀՀԲ. ՀՀՀԲ.

Foscamente, *av.* *obscurément.* ընդ աղօ. ե-ՀՀՀԼԷ. ե-ՀՀՀԼԷ.

Fósco, *a.* *noirâtre. 2. nébuleux, se. obscur, e. sombre. 3. fig. triste, noir, e. 4. malheureux, se. f.* ՀՀ-ու. ԼԲ-ու. ՀՀՀԲ. 2. ագՀաՀիչեն. Հատաբեն. ՀՀՀԲ. ՀԼՀՀ. ա-զօա. 3. ՀՀՀ-ը. զգաղ-ՀՀ. 4. ՀՀԲ. Ե-ՀՀ. ե-ՀՀՀ. 2. ե-ՀՀՀԼԷ. ե-ՀՀՀԼԷ. 3. ե-ՀՀՀ. Ո-ՀՀԼԷ. Հ-ՀՀՀ. 4. ե-ՀՀՀԼԷ-Ո-ՀՀՀԼԷ.

Fosfórico, a, *a.* *phosphorique.* լուսաբեր ՀՀՀՀ-ոյ. ՀՀ-ե-ՀՀՀԼԷ.

Fósforo, *sm.* *phosphore, m. 2. étoile du matin, Vénus, f.* լուսաբեր. լուսաբեր ՀՀՀԲ. ՀՀՀԲ ՀՀ զ-ՀՀՀԼԷ ի ՀՀՀՀ. 2. ագուստակ. ագող. ագաստանի. ՀՀ-ե-ՀՀՀԼԷ. ե-ՀՀՀ. ԼԲէտ — ՀՀԲ. ՀՀՀ Է-ՀՀՀԼԷ ՀՀՀ ՀՀՀԲ. 2. ե-ՀՀՀԲ. ՀՀՀՀ Է-ՀՀՀԼԷ. ե-ՀՀՀ-ՀՀՀԼԷ. ե-ՀՀՀ-ՀՀՀԼԷ.

Fóssa, *sf.* *fosse, f. 3. fosse, m.* փոս. գոյք. ՀաՀաՀ-ը. փորաան. ՀաՀաՀաՀ. 2. գե-ՀՀՀՀՀ. 3. ՀաՀաՀ. ը-ՀՀՀ. 2. ե-ՀՀՀ. 3. ՀաՀաՀ-ը.

Fossatèllo,) *sm.* *petite fosse, f. 2. petit torrent.* ՀՀՀ. գոյք. 2. ՀՀ-ՀՀՀՀ Է-ՀՀՀԼԷ. ՀՀՀ. ՀՀՀՀ ՀՀՀԲ.

Fossáto,) *sm.* *fossé, m.* փոս փոքրիկ. 2. ՀՀ-ՀՀՀՀՀ փոքրիկ. ե-ՀՀՀ-ը ը-ՀՀՀԲ. 2. ե-ՀՀՀ ՀՀՀԲ.

Fóssile, *a.* *fossile.* ըրՀՀԼ. ՀաՀՀԼ ՀՀրՀրէ (ածուչ, ապ). * ՀաՀրաբեն. ԼԲրաՀԷ Է-ՀՀԼ ԼԲէ-ՀՀՀԼԷ. ԼԲԲ ԼԼՀՀՀ Հ-ՀՀԼ ՀՀՀ.

— *sm.* *fossile, m.* ըրՀՀԼ. ՀՀՀԲ Հա-ՀՀՀԼԷ ՀՀրՀրէ. * ՀաՀը. * ՀաՀրաբեն քան-ԼԲ ԼԼՀՀՀ Հ-ՀՀԼ ՀՀՀ, ԼԲրաՀԷ ԼԲէ-ՀՀՀԼԷ ՀՀՀԲ.

Fósso, *sm.* *large fosse, f. 2. rigole pour les eaux, f.* ՀՀՀ փոս. խորխորատ. 2. ա-ՀՀ. ՀՀ-ՀՀ Է-ՀՀՀ. 2. ՀՀ-ՀՀՀ.

Foltivento, *sm.* (uccello) *crecerelle, f.* քաղէ չարաՀաՀ. ՀՀՀԲ ՀՀՀ ՀաՀչաՀՀՀ. * ՀաՀ-ՀաՀաՀ. ԼԲէ ՀՀՀՀ. ՀՀՀՀՀ ՀՀՀ. Հ-ՀՀ.

Fra, *prep. entre, dans.* ի. յ. ՀՀ ՀՀՀ. Է-ՀՀՀ-ՀՀՀ. ՀՀ. ՀՀՀՀ. ՀՀՀ. ՀՀ.

— *sm.* (per Frate) *frère, moine, m.* եղբայր. կրօնաւոր. ե-ՀՀՀ. Հ-ՀՀՀ Է-ՀՀՀ Հ-ՀՀՀ. Ի-ՀՀՀ.

Fracassamento, *sm.* *fracas, dégât, m.* չա-ՀՀՀ. խորաանգամ. բեկումն. չաՀՀՀաՀ. կոր-ՀՀՀՀՀՀ. գդգդիչն. քանդումն. ե-ՀՀՀԲ-ը. ե-ՀՀՀ-ը Է-ՀՀՀԲ-ը. Հ-ՀՀՀ ՀՀ.

Fracassáre, *va.* *fracasser, ruiner.* քաՀՀաՀ. խորաանել. բեկանել. կոր-ՀՀՀՀՀ. ա-ՀՀՀԲ. քանդել. Է-ը Է-ը ՀՀՀ. Է-ՀՀՀ. Հ-ՀՀՀ ՀՀՀ.

— *vn.* *se précipiter, se ruiner.* կոր-ՀՀՀՀՀ. անկանել. ՀաՀել. գաՀՀՀա գաՀՀՀՀՀ ՀՀՀ-ՀՀՀ. ՀՀ-ՀՀՀ. Հ-ե-ՀՀՀՀՀՀ. Է-ՀՀՀԲ.

Fracassatóre, *sm.* *destructeur, m.* կոր-ՀՀՀ. խորաանիչ. աւերիչ. Է-ՀՀՀԲ. Է-ՀՀՀԲ.

Fracassío, *sm.* *fracas, bruit, m.* չաՀՀՀ. ը-ՀՀՀՀ. ՀՀՀ.

Fracásso, *sm.* *fracas, m.* *ruine. f. 2. fracas, vacarme, grand bruit, m. 3. quantité, f.* խորաանգամ. բեկումն. չաՀՀՀ քան-ՀՀՀ. կոր-ՀՀՀՀՀՀ. 2. չաՀՀՀ. բաՀՀՀՀՀ. գդգդիչն. 3. բաՀՀՀՀՀ. յա-ՀՀՀՀՀ. ամբոխ. Է-ՀՀՀԲ. Է-ՀՀՀ-ՀՀՀ Է-ՀՀՀԲ. Է-ՀՀՀԲ. 2. Է-ՀՀՀ-ը. ՀՀՀ-ՀՀՀ. ՀՀՀ-ՀՀՀ. Ի-ՀՀՀ. 3. ՀՀ-ը-Է. Հ-ՀՀՀ. Հ-ՀՀՀ.

Fracassóso, a, *a.* *bruyant, e. tapageur.* չա-ՀՀՀ. չաՀաՀՀՀ. Ի-ՀՀՀ-ը. Է-ՀՀՀ-ը. ը-ՀՀՀ-ը. Ի-ՀՀՀ-ը.

Fraccurrádo, *sm.* *poupée, f.* պաՀՀՀաՀա-ՀՀՀ. Է-ը.

Fracidáre, *vn.* *se pourrir, se corrompre.* ՀՀՀԲ. ապաՀՀՀ. Ի-ՀՀՀ. ՀՀՀ-ը.

Fracidézza, *sf.* *pourriture, corruption, f.* ՀՀՀ. փուա. ապաՀՀՀաՀիւն. Ի-ՀՀՀ-ը.

Fracidício, *sm.* *pourriture, f.* ՀՀՀ. ապա-ՀՀՀաՀիւն. փուա. Ի-ՀՀՀ-ը.

— a, *a.* *demi-pourri, e.* փոքր ինչ ՀՀՀԲ. ապաՀՀՀ. փաՀաՀ. Ի-ՀՀՀ-ը. ՀՀՀ-ը.

Fracído, a, *a.* *gâté, pourri, e.* ՀՀՀԲ. փաՀաՀ. ապաՀՀՀ. Ի-ՀՀ. ՀՀՀ-ը.

Inamarato— , *tout éperdu d'amour.* *ոք խանդաղատ, կամ ոչ ՀՀՀ. ՀՀՀ.* Ի-ՀՀՀ.

Tu m'hai— , *tu m'importunes.* ՀանՀՀՀ ա-ՀՀՀ ՀՀՀ. դու ՀՀ-ը Է-ՀՀՀ-ը.

Língua fracida, *langue médisante, f.* լե-զու չարաՀաս. բաՀՀաՀող. Ի-ՀՀՀ-ը ՀՀՀ.

Fracidúme, *sm.* *pourriture 2. fig. importunité, f. ennui, m.* կոյս ՀՀՀԲ. ապաՀՀ-ՀՀՀՀՀ. ՀՀՀ ՀՀՀՀՀ-ը. 2. ՀանՀՀՀՀՀ. ապաՀՀՀաՀիւն. Ի-ՀՀՀ-ը Է-ՀՀՀ. 2. ՀՀՀՀՀ. Է-ը-Հ. Ի-ՀՀՀ.

Fradício,) *a.* *mouillé, pourri, e.* գԼՀա-ՀՀՀ. ՀՀՀ. ՀՀՀՀՀ. ապա-ՀՀՀաՀ. Ն-Ի. Ն-ՀՀՀ. Հ-ՀՀՀ.

Frága, *sf.* *fraise, f.* Է-ԼԲ. * Խաղաղ. Ի-ՀՀՀ.

Fragária, *sf.* (pianta) *fraisier*, m. բոյս ե. լսդի· էլէե ֆիֆոե;

Fragellamento, *sm.* *flagellation*, f. ֆաղկաբ. ֆոսէլլոմո;

Frágile, *a.* *fragile.* դիւրաբեկ. 2· փրկեր ի խանգարել, յապականել. դիւրափոփոխ անգամագ. անհաստատ. 3· որ դիւրաւ անկանի, կործանի (ի մեզս). անաթ. յոդդոդդ· զգայնադիւտ. խոխտա. ֆրէլլէ· ֆէլսս ֆրէլլէր· ևեէլէե· Խոդի· զոոսէլէեֆի. 2· զգայնոսոդ· ֆսէլսս. ֆոդրոդէլէ· ղի գոֆոդ սեէսո. 3· ֆոսէէֆիդէլ· ղսյֆ· Խոսէլ ղոռ· ոֆոլէեֆ· լսֆոոդ (ևէոռոռ) ոֆոլէեֆ· ոֆէլ· ֆոսէ;

Fragilézza, *sf.* *fragilité*, f. դիւրաբեկ ևե· Fragilità, Ղեէլ. 2· անհաստատութիւն. յոդդոդդոսէեֆիդ· անաթսէեֆիդ· դիւրաանանգամութիւն. ևեէլէեսէեէ· Խոդիսէեէ· ֆոոէլսեֆիդ· Էեֆէոռ· Կոռ. 2· ֆոռոռոէլէէ· ոեֆլոռոէլէէ· ֆոսէէֆիդէլէ· ղի· Խոէլոռոէլէ· ֆոռէլ ֆզոռոռ· ոեֆլեֆէ·

Fragilmente, *av.* *d'une maniere fragile.* ոֆսռսեֆէոռ ե. ֆոսէէֆիդէլ· ղի· ֆոսէէֆիդէլէ·

Fragnere, *va.* *briser.* խորտակել. բեկանել. ֆրէոռ·

Frágola, *sf.* *fraise*, f. էլսդ· * խմորուկ· էլէե·

Fragolino, *sm.* (pesce) *rouget*, m. սրբատիկ ձուկն. * ձոգու. կարմրաձկաս· ֆեեէե ֆոէլէէ·

Fragóre, *sm.* *fracas*, *vacarme*, m. 2· *odeur suave*, f. շաչիւն. ֆեդդիւն. զղզդիւն. 2· ձոռ անոյշ. անուշաշաւութիւն. կաբեէլեֆ· ֆոոէլսոռոռ· լոոէլսոռոռ· լոոռոռ· ևեեէլեֆ· 2· Խոլ ֆոֆոռ· Խոլոռոյն·

Fragoróso, a, *a.* *sonore.* Ձեյական. շաչող· լոոռոռոլէ· ևեէլ·

Fragránte, *a.* *odoriférant*, *e.* անուշաձոռ· ֆոոէլսոռոռ· ոռոյեոռէլ· Խոլոռոյ·

Fragránza,) *sf.* *odeur agréable*, f. անուշաձոռ·

Fragrànzia,) ձոռսեսէեֆիդ· ձոռ անոյշ· կեոէլ, Խոլ ֆոֆոռ· ոռոյեոռ·

Frále, *a.* *frêle.* դիւրաբեկ. փրկեր ի խորտակել. խոխտա. անաթ· ֆրէոռէլէ· ֆրէոռէլոռէ ֆոէլոյ· Խոդիսէ· ֆոոէլսոռոռ·

Fralézza, *sf.* *fragilité*, f. դիւրաբեկին ևեէլէե· անաթսէեֆիդ· ևեէլէեսէեէ· Խոդիսէեէ·

Fralménte, *av.* *avec fragilité.* անաթսէեֆիդ ոռոյեոռ· կեֆեռ· կոոյեֆեռ· կոոյեֆէլէէ·

Framboise, *sf.* (frutto) *framboise*, f. ֆոր· ոյոռոդ· ֆոոբեռոյ· * ֆոոռմեռի· ոեֆլեֆոռոլեֆ Խոսէլ·

Framescoláre, *va.* *entre-mêler.* խառնել. ևեռ ռէլ խառնել· ֆոռէլոլեֆոռ· ֆոռոռոէ·

Framezzáre, *va.* *insérer.* ի ներքս անել· ռոռսոռոռոլ· ոեֆլ· ոեֆոռ·

Frammento, *sm.* *fragment*, m. բեկորք· կտոռք· Ռէլռեֆ· փշռեֆ· 2· Տաուռոռոռք. ռոռռ ևեէլ (գրոց)· էեռէե· էոոէլ· էոոոոռ· ոեֆոռէլ· 2· Լոեեէլեֆէ) Տէոռ էոոլոռ· ևեկեֆէ· էոոլ էոոլոռ·

Frammesso, *sm.* *chose insérée*, f. ի ներքս ռոռսեռոլ, ի ռէլ անկեալ ևեէլ· ոեֆոռ· ոեֆոռէլոռ· ֆզռոռլոռ էէ;

— a, *a.* *entremis*, *e.* եռեռալ ի ռէլի· ոեֆոռ· ոեֆոռէլոռ· ֆզռոռլոռ·

Frammentitte, *sm.* *entremetteur*, m. ռէլ ևոռզ· Ռէլռեֆ·

Frammettere, *va.* *interposer.* ի ռէլի գնել. ի ռէլ արկանել· խառնել· ռոռեռռեֆէ· ոեֆոռ· ֆոռոռեֆ·

— la lingua parlando, *bégayer.* Ռռռր խօսել· ֆոռռեռռեֆ· ևեեէլեֆեֆ·

Frammettersi, *vp.* *s'entremettre*, *s'interposer.* ի ռէլ անկանել· ռէլռոռեէլ· ռէլռոռոլ ևեեէլ· Ռէլռեֆէլէ ևեեէլ· Ռէլռեֆ ոեֆոռ· ևեեէլեֆ·

Frammettiménto, *sm.* *entremise*, f. ի ռէլի գնելն· ոեֆոռ· ֆոոռ·

Frammischiáre, *va.* *entre-mêler.* խառնել ի միասին· ևեֆոռոեռ ֆոռոռեֆոռոռ·

Fráua, *sf.* *precipice*, m. 2· *éboulement*, m. գաղ· գաթ· վախ· 2· կործանումն· Հանգոյն փլուման· ոռոռոռոռոռ· 2· Խոռոռ· Խոեֆոռ ևեֆոռոռ·

Franáre, *vn.* *s'ébouler*, *s'écrouler.* Հոսել· անկանել· կործանել· փլանել· Խոեֆոռ Խոեֆոռոռ ոռոռոռ Խոռոռ· Խոռոռ·

Francagióne, *sf.* *exemption*, *franchise*, f. ազատութիւն· ազատարձակ· Համարձակութիւն· ոռոռոռէլ· ֆոռոռոռ·

Francaménte, *av.* *avec courage*, *hardiment.* Համարձակագոյնս· Համարձակ· ազատեռեռ ազատագոյն· ազատագէտ· ոեֆոռեֆ· Հանոռեֆ· ոեֆոռեֆոռ· ևեֆոռոռեֆ· ոեֆոռեֆոռ· ֆեռոռոռ· ֆեռոռոռոռ· ֆեռվոռոռ·

Francamento, *sm.* *assurance*, f. *affranchissement*, m. յապահովութիւն. ամրութիւն. ազատագործութիւն. Համարձակութիւն· ոեֆոռ· Ռեֆոռոռոռ· ոռոռ Խոռ·

Francare, *va.* *affranchir*, *exempter.* Համարձակել· ազատ առնել· Ֆեզռութիւն առնել· ազատի Ֆեզռել· յապահով առնել· ազատագործել· ազատագրել· ոռոռ· Ռեֆոռ· ևեֆոռոռ· ոռոռոռ· ֆոռոռեֆ· — le lettere, *affranchir les lettres.* ազատ գնալ գիր· Հաստատական գնդակ ֆեզռութիւն վերնադիր այլոց ուրաքո· ֆեռոռոռոռ ռոռոռեֆոռոռ· ևոռոռեֆ ևելոյան ֆէլսն եռոռեֆ· ևեֆոռ·

Francatrippe, *sm.* *paresseux*, *se.* Ձոյլ· ֆաուռ· Հեզդ· ևեֆոռ· ևեռոռ·

Francesamente, *av.* *à la française.* ֆրէոռ գզազիայի· քան գազիացւոցն օրինակի· ֆեռոռոէ Խոռ·

Francescáno, *sm.* *franciscain*, m. ֆրանկիսկան կրօնաւոր· ֆեռոռեֆոռոռ ևոռոռ·

Francesseggiáre, *va.* *franciser.* գազիացի գոլեել գրանձ· գնալոց անուանց այլոց ազգացի քան պատմիի գազիացոց բարբառի փոխոիել· * գազիացնել· ֆեռոռոռեռոռեֆ· ոռոռոռ ռեֆոռեֆոռ լոոռոռեֆոռ ոռոռոռոռ ֆեռոռոռեֆ ևոռոռ·

— *vn.* se franciser. գազիացւոց նմանութիւն յանձին բարձեալ բերել· գազիացի երեւել· գազիանալ· գեղբարբառս գազիացոց ի կիր արկանել· ֆեռոռոռեռոռեֆ· ֆեռոռոռեռոռեֆ· ոռոռոռ· լեռոռեռոռեֆ· ոռոռոռ ֆեռոռոռեֆոռոռ ևոռոռ·

Franchegqiáre, *va.* *affranchir.* 2. *encourager.* ազատել· գազիացի գոլեել ի թիկնանս Հաստատել· 2· քաջալերել· ոռոռ Խոռ· ֆոռոռոռ· ոռոռ ոռոռ· ոռոռոռոռ· ֆեռոռոռ· 2· Խոռոռ ևոռոռ· Խոռոռեռոռեֆոռ·

Franchézza, *sf.* *hardiesse, bravoure*, f. 2. *franchise, liberté, immunité*, f. Համարձակություն. արիություն. քաջասիրտություն. ազատություն. 2. ազատություն. ազատարտի լինել. ճշմարտություն. արդարություն. 3. ազատություն. ազատություն. ազատություն

Frasarío, *sm. recueil de phrases*, m. քառասնդայք գնարք բանից, առանձինն պայմանի բանից· գիտնական է բանից։

Frásca, *sf. branche*, f. *rameau*, m. 2. *bagatelles, sottises*, f. pl. 3. *fretuyaet, étourdi*, m. *ասար*· 2· մնասիր· գոյն իբր· բարբանիր· 3· այր չեկ գիտակն, չպղտգղ· Տանդաղամիտ· մեկնաբերչապէս· տալ· տալը է. 2· Տուրբերանիլ· տալն գլուխ չէր· լռել· 3· Խոսոտիլ· տեղին է. Տալ ի պալ ի — *faire des coq-à-l'âne*. յանդգնիլ ինչ բանս անդանել· տալ· գտանալ տեղ տեղեկիլ։

Frascáto, *sm. berceau de feuilles*, m. Տնփանդ վարսատ· տերեւազարդ· Խոտորին տերեր տալը· Խոտոտ տեղ։

Frascheggiáre, *va. faire du bruit*. 2. *folâtrer. խարշափիլ*· *իշշղալ*· 2· Կատակիլ. խազալ եւ. Տազալ բանս ատել· խազալ· Խեղճ խինել· (Խոտորին) տեղ լշտերտիլ· 2· լեհլեհ· Խոշտոտալէ· լշտեր խինել։

Fraschéggio, *sm. bruit, le murmure des feuilles*, m. *խարշափիլ տատափիլն խանչիւն*· *իշշղալ· խշշտիլ Խոտորին տեղ։

Frascheria, *sf. badinerie, vétille*, f. *մնասիր· գոյնութիւն*· տալն գլուխ չէր։

Fraschétta, *sf. petite branche*, f. 2. *jeune étourdie*, f. *ասս փոքրիկ*· 2· *Խիճիւ.ամիտ, մեկնաբերչապէս ապիկ*· գնալ տալ տալ գլուխ չէր· 2· Տեղտեղ· տեւը Խոտիճ էշէ։

Fraschettíno, *sm. petit étourdi*, m. *Տնանկ Տանդաղամիտ*· *Խիճիւ.ապիկ*· Տեղտեղ· խնչ. Խիճ· լեհլեհ տեղատ։

Fraschiére, *sm. homme inconstant*, m. *յոգոյզ· անմիտ· Տեղտեղ· տերեւազարդ*։

Frasconája, *sf. chasse aux oiseaux*, f. *որս խոտոյզոց· Խոտ· տէր*։

Frascône, *sm.* (piuttosto Frascóni, *pl.*) *ramée à brûler*, f. *branchages à brûler*, m. 2. *bagatelle*, f. *ասաք խոխոք· կրկնատք*· 2· *մնասիր· գոյնիւն· լշտեր լշտերէ*· 2· *այր չյոտն չէր· լռել*։

Fráse, *sf. phrase*, f. *բանք· խօսք*· 2· *առանձինն պայմանն առանձինն բարբ· օրինակ, կարգ բանից· տեղ· տեղտ*· 2· *խոխոտ· Խոտոտիլ*։

Fraseggiáre, *va. périphraser. բազում ինչ առանձինն պայմանս ի կիր արկանել· առանձինն պայմանաւ խօսել· գրել*· * *տձոյ խօսիլ*· * *տէր բանդագրել*· Խոխոտ Խոտոտ· Տէր խոխոտ Խոխոտ Խինել· Խոխոտ Խոտոտ Լսանդ։

Fraseggiatóre, *sm. phrasier*, m. *որ առանձինն պայմանաւ խօսիցի· որ բազում ինչ առանձինն պայմանաւ ի կիր արկանիցէ*· Խոխոտ Խոտոտան· Տնտինիլ Խոխոտ։

Frassignuólo, *sm.* (albero) *melèze, larix*, m. *կուճին· տեղատ*։

Frassinélla, *sf. fraxinelle*, f. *ասիական բանձիւտ· տեղատ Լիւն տնտ*։

Frassinéto, *sm. lieu planté de frênes*, m. *բանն Տաղտուկ պուրակ· տեղատատանիլէ· տեղատատան տլանձ*։

Frássino, *sm. frêne*, m. *Տաղտ· բանն Տաղտ· տեղ տատատ· տեղ տատատ տանձ*։

Frastáglia, *sf.* } *découpure, taillade*, f.
Frastagliáme, *sm.* } *վերջը տեղտանիլ ինձին*

Frastagliamento, *sm.* *Խնձին բրայն· վերջատրը· տալ տատատան Խոտոտ Խոտոտան Խոխոտիլէ տանձ*։

Frastagliamente, *av. confusément. խառնիմատ· տեղատատանէ*։

Frastagliáre, *va. découper, entailler. Նոյբ իյոյ Տանանդել· լհկիպտատնիլ Խոխոտ վերջը գործել տեղտանին ի Նմին Խնձին· տատատանը Խինել տեղտ· Խնձոտիլ Խոխոտ· տատէ լշտերտատ*։

Frastagliáta, *sf. découpure*, f. 2. *confusion*, f. *desordre, amas*, m. *վերջը տեղտանին ի Նմին Խնձին յոյզն· 2· լշտիլ խառնատ կոխիլն· տալ բանդատան Խոտոտ Խոտոտան տատատ· 2· Խոտոտիլէ· Նխոտ տատէ*։

Frastagliatúra, *sf.* } *entaille, découpure*, f.
Frastáglio, *sm.* } *վերջը· վերջատրը· տատ*։

Frasténere, *va. entretenir, amuser. անել, խոսանել զոյ· յոյգանել· Խոխոտիլէ տատ էտէ*։

Frastornáre, *va. divertir, détourner. գարձուցանել· շրջել ի խորհրդոյ· Տրամադրացուցանել· խոտորեցուցանել· Հեռացուցանել· Խոր տեղտատրէ· Ֆերխոտան Խոխոտ Ֆատրէնել*։

Frastornío, *sm.* } *tapage, tintamarre, va-*
Frastuóno, *sm.* } *carme, grand bruit*, m. *խրնգիւն· բանիւն· գոյգիւն· Խոտոտ· տեղ Խոխոտան· Խոխոտ Խոխոտ*։

Fratáccio, *sm. mauvais moine*, m. *կրօնաւոր չոյ· Տիճ ընտիան*։

Fratájo, *sm. ami des moines*, m. *բարեկամ կրօնաւորաց· ընտիան ասոնտ*։

Fratánto, *av. en attendant. յայնմ ժամանակ· մինչ դեռ· ի ժամանակի զի· ի Նոյնժամ տէ· ի տատատ*։

Frate, *sm. frère*, m. *moine*, m. *եղբայր· 2· եղբայր կրօնաւոր· կրօնաւոր· ի Տաքնատ· ի տատատ· 3· բանիտ· ընտիան· Խոտոտ*։

Fratellánza, *sf. fraternité*, f. *եղբայրութիւն· 2· բարեկամասիրութիւն· մանրամասիրութիւն· Խոտոտ· տատէ· տատատէիլն· տերատիլէ· 2· տատոտ Խոտոտ*։

Fratellévole, *a. fraternel, le. եղբայրական· եղբայր· եղբայրասիրական· Խոտոտ Խոտոտ· Խնձին· տնտին*։

Fratellevolménte, *av. fraternellement. իբրեւ զեղբայր· Խոտոտ Խոտոտան· տերատիլէ*։

Fratellíno, *sm. petit frère*, m. *եղբայր փոքր· Խոտոտ Խոտոտ*։

Fratéllo, *sm. frère*, m. *2. ami intime, compagnon*, m. 3. *convers, ou frère lai*, m. *եղբայր· 2· մանրիմ· բարեկամ· բնկեր· 3· եղբայր· արեզակ· կրօնաւոր· Խոտոտան· տատ· Խոտոտ· 2· տատ· տատատ· Խոտ· Խոտ· 3· բանիտ· Խոտոտէ· Հանոտիլ Խոտոտ Խոտոտ*։

— *di latte*, *frère de lait*. *գայեկորդի· *կամենի զրայր· * Տամենի տատ Խոտոտ*։

Fratería, *sf. couvent de moines*, m. 2. *moinerie*, f. *վանք կրօնաւորաց· Միաանան· 2· եղբայրք· կրօնաւորք· Միաանութիւն· Տա-*

ենություն։ Հեղինակություն։ Ազգություն։

Fraternale, *a. fraternel, le.* եղբայրական։ եղբայրական։ եղբայրական։ եղբայրական։ եղբայրական։

Fraternamente, *av. en frère, fraternellement.* եղբայրաբար։

Fraternità, *sf. fraternité*, f. 3. confrérie, f. եղբայրություն։ 2. մտերմություն։ բնկերություն։ բնկերակցություն։ 3. *Հոգևոր* եղբայրություն։ Հոգևոր եղբայրություն։ 2. *Հոգևոր* եղբայրություն։

Fratèrno, a, *a. fraternel, le.* եղբայրական։ եղբայրական։ եղբայրական։

Fratèsco, a, *a. de moines, dévoué aux moines.* կրոնավորական։ միանձնական։

Fratino, *sm. jeune moine*, m. միաձուկ կրոնավոր։ Կրոն։

Fratismo, *sm. état d'un moine*, m. 2. *collectif.* կրոնավորություն։ եղբայրություն։ 2. *Հոգևոր* եղբայրություն։ եղբայրություն։

Fratricida, Fratricidio, *v.* Fraticida, Fraticidio.

Frátta, *sf. haie*, f. *buisson*, m. 2. *lieu escarpé*, m. ձորակ։ ձորագիծ։ 2. *առատ* աճած *թփերից*։ Ցուցակ։ Ցուցակ։ Ցուցակ։

Egli è per le fratte, *il est réduit à l'extrémité.* *Ի մեծ* անձկություն անկում կամ հասը ընկնել։ *Ի մեծ* անձկություն անկում կամ հասը ընկնել։

Frattaglie, *sf. pl. entrailles, fressures*, f. pl. *Ոտքեր*, ընդերք անասնոց ապրանքից։ Ոտքեր։

Frattánto, *av. cependant, en attendant.* *Ի* նոյն ժամանակի. *Ցայսմ* ժամանակի. *Ի* այն պահու. Այդ. Այդ. գեռ. *Ցայսմ* այդ. այս այդ այն. Ցայս երեսից։ Ցայս երեսից։ Ցայս երեսից։ Ցայս երեսից։

Frátto, a, *a. rompu, brisé, e. խորտակված.* բեկ. բեկված։ Ջերմված։ Ջերմ։

Frattúra, *sf. fracture*, f. *խորտակումն.* բեկումն։ Ջերմ։ Ջերմ։ Ջերմված։ Խզիչ։

Fraudáre, *va. tromper, frauder.* գանանել։ Ննենգել։ գանել։ *խաբել*։ Ծլորմիսկ։ Հիլե խիլե։

Fraudatóre, trice, *s. trompeur, se. խաբեպ.* գանանող։ Ննենգիչ։ Ծլորմիչ։ Հիլեխիլե։

Fráude, *sf. supercherie, tromperie, fraude*, f. *խաբեություն.* գանանություն։ *խաբեություն.* Ննենգություն։ գանանություն։ Ծլորմիսկ։ Ծլ. Հիլե։ Ֆեհմ։ Ֆեհմ։ Ծօլ։

Fraudevolmente,)*av. frauduleusement.* գանանությամբ։ Ննեն-

Fraudolentemente,)գանանությամբ։ Ննենգանք։ *խաբեությամբ.* Հիլե իւե։ Ֆեհմ իւե։ Ծլորմիս։

Fraudolénte,)*a. frauduleux, se, plein* **Fraudolénto**, a,)*de malice.* գանանող։ Ննենգասեր։ *խաբեպ.* Ծլորմիսկ։ Ծլորմիսկ։ Հիլեխիլե։ Ծլորմիսկ։ Ծլ։

Fraudolénza, *sf. fraude, tromperie*, f. գանանություն։ գանանություն։ *խաբեություն.* Ծլ. Հիլե։ Հիլեխիլեսէ։ Ֆեհմ։ Ֆեհմ։ Ֆեհմ։ Ֆեհմ։

Frávola, *sf. fraise*, f. Կլաչ։ * *խոյակ*։ Կլեր։

Frazióne, *sf. fracture*, f. 2. *fraction*, f. *խոյակում.* բեկում։ 2. Ցեղագրեք, Նշիարը, կամ *Ի* ունց-ի *խոյակում*։ * *Կոտորակ*։ Ջերմ։ 2. Ոտքեր։ Ոտքեր։ Ոտքեր։

Fréccia, sf. *flèche*, f. *trait, dard*, m. Նետ. *փրել*։ Հերձակ։ օք։ Ի՛ր։ Նետ։

Dar la —, fig. *emprunter de tous côtés, avec intention de ne pas restituer.* *Ցամենայն կողմանց փոխ Ի՛ր առնել։* գանանանել։ գանանանել։ *փոխ* առնուլ *Ցամենայնից* եգեալ *Ի* մի *Ցայսմ* ժամանակէ *Ցետս* ուշանացընել։ Ի՛ր։ Ոտքեր։ Ոտքեր։

Frecciáre, *va. lancer une flèche. արձակել, փրել. Նետահար, Նետահար փրել։ Նետ արձակ առնել։ օք Ի՛ր։ Ի՛ր։ Ոտքեր։ Ոտքեր։

Frecciata, *sf. coup de flèche*, m. *Ցարուած Նետ.* օք Ոտքեր։ Ի՛ր։

Frecciatóre, *sm. archer, dardeur, qui lance des flèches*, m. *Նետող. արձակող.* օք Ոտքեր։ Ի՛ր։ Նետ։ Ի՛ր։ Ոտքեր։

Freccióso, a, *a. vite, ardent, e. արագ. Ի՛ր նման արագ. արագ օք Նետ նման։* Ոտքեր։ Ոտքեր։ Ոտքեր։ Ոտքեր։

Freddamente, *av. froidement, tentement. 2. sans grâce, sottement. զրուագիտական. Ցառլութեամբ։ Հեզգրութեամբ. Ցեղգրութեամբ։ Ցանշնորհս. անշնորհս. անշնորհս։* Ոտքեր։ Ոտքեր։ Ոտքեր։ Ոտքեր։

Freddáre, *va. refroidir. զրուագտանել։* Ոտքեր։

— *vn. refroidir, se refroidir, prendre du froid. զրուագել։ զովանալ։ մանել։* Ոտքեր։ Ոտքեր։ Ոտքեր։

Freddézza, *sf. froid, m. froidure, f. 2. indifference, tiédeur, f. զրուագ։ զրուագ.* Ոտքեր։ Ոտքեր։ Ոտքեր։ Ոտքեր։ Ոտքեր։ Ոտքեր։ Ոտքեր։ Ոտքեր։

Freddiccio, a, *a. dim. un peu froid, e. սակաւիկ մի՛ն. զրուագ.* * *պաղկեկ*։ Ոտքեր։

Freddo, *sm. froid, m. զրուագ։ զրուագ.* * *պաղ.* Ոտքեր։ Ոտքեր։ Ոտքեր։ Ոտքեր։ Ոտքեր։

— a, *a. froid, e. 2. fade, sot, te. 3. lent, e. paresseux, se. զրուագ (Հոգով) զրուագ Ցուժն։* * *պաղ.* 2. *զրուագ. այդ անշնորհ։ մարդ. անշնորհ։* * *պաղ.* * *պաղասկ*։ 3. *զրուագ այդ. մեռելագոյն. անշնորհ. անշնորհ։ Հեզգ. ծոյլ. գանգատկոտ.* * *պաղ.* * *պաղարիւն.* Ոտքեր։ Ոտքեր։ Ոտքեր։ Ոտքեր։ Ոտքեր։ Ոտքեր։ Ոտքեր։ Ոտքեր։

3. Ֆրանք ոռոֆ - ուշը փուլրանան. Խալեին- ներ. Ինչիրել. ինուիլ.
Aver, patir —, *prendre du froid.* Մանել. Խալեին.
Freddóso, a, *a. frileux, se. or վաղվաղակի սարսռացնել դողալ - ար գիլաս. Մահ. * Մահաս. Լուծոռ Խալեին. Ինել Խալեին. Ֆրռոռ.*
Freddúra, *sf. froidure, f. 2. lenteur, f. 3. sottise, fadaise, f. ցուրտ. ցրտահարնեին. 2. Վեղգակարնեին. դանդաղարնեին. անփոյ. Ինարնեին. 3. անշնամարնեին. Ֆորռաս. Ֆրնեին. անհեղեղ կերպարանք. անմտարնեին. ոռոռ Ֆրնեին. ոռոռ Ինարնեին. 2. Խալեին Ինեին. Ինչ. ոեւ Ինեին. հանգիստ Ինեին. 3. ոռոռ Ինարնեին. ոռոռ Ֆրնեին. ոռոռ Ինարնեին. Ինչ. ոեւ.*
Frega, *sf. frai, m. 2. rut, m. chaleur, grande envie, f. չրեին Ականց ընդ քարինս ի Ֆրտեին գնաս. Ինաստ Ականց. 2. կրա. զուգ. Ֆուլուգ. ուրիանք. ցանկարնեին. Դ-ԼԵՒՐԵ ԲՀԵԼԵՒ. Դ-ԼԵՒՐԵՒՐԵ Խ-ոռ-ԻՐ-ԼՈՒ Խ-ոռ Խ-ոռ-ԻՐ-ԼՈՒ ոեւ-ոռ Ինեին Ակ ոեր Խրեի ուրիանք. 2. Բհելել. Բհելել-ԼԵՒ. Խ-ոռ Ինեին. ԼԵՒ. Ինեին.*
Fregacciolàre, *va. faire des traits.* Գրուլել գինս. գնել. ԼԵՒԼԵ Ինեին. ԼԵՒՐ.
Fregagióne, *sm.* }*frottement*, m. չրեին.
Fregaménto, *sm.* }չրեան. ուշս. ուշուս. ուշ-ՀԵ.
Fregáre, *va. frotter, faire des frictions. 2. jouer quelque tour, faire des niches. 3. faire des traits.* չրեի. * Մահել. 2. ապ-պանել. ապան, Ֆագր առանել. Ֆ Ֆանանանել. 3. գնել. գիր. գինն գրուլել. ուշս. ուշ-ԼՈՒՆ. 2. Ինանոռ. ԼԻՐ Խրեի. 3. ԼԵՒԼԵ Ինեին. ԼԵՒՐ.
Fregáta, *sf.* (nave da guerra) *frégate*, f. 2. (uccello) *frégate*, f. Ֆ-ի-ի-ա-ա-ա Ֆա. 2. Ֆրապաֆ-ի-ի Ֆ-ի-ա-ա Ֆրոռ Ֆ-ի-ա-ա. 2. ոեր Ոեվ ԼՈՒՆ ոռոռ ոեՒՒՆ Ֆ-ոռ-ՈՒՆ.
Fregatúra, *sf. frottement.* m. չրեին. ուշս. ուշուս.
Freghétto, *sm. petit trait, m. petite ligne, f.* փոքրիկ գինս. ոեՒ-ՈՒ-ո ԼԵՒԼԵ.
Fregiamento, *sm.* }*ornement*, m. *bordure*, f.
Fregiatúra, *sf.* }*garniture*, f. զարդք. վերջաւորք. Ֆնոռք. ոեվեի. ոեՒ-ԼԵՒ. ԻՆԻՐՒ-ոռՒՒԼ. Ֆ-ԻՆ-ՈՒՆ. Ինեի.
Fregiáre, *va. embellir, orner.* զարդարել. պատուանել. գեղեցկացուցանել. ոեՒՒՈՒՆ-ՈՒՆ. ոեվեի-ՈՒՆ.
Frégio, *sm. ornement*, m. *garniture*, f. 2. *bordure*, f. 3. *infamie*, f. զարդ. զարդաքանք. պատուանք. վերջաւորք. 2. Ֆնր. Ֆնոռ. չրեին-ոռք. Ենք. 3. Վատ անուն. բհեի. ոեվեի. Ինեին. ոեՒ-ՈՒՆ. Ենրեին. 2. ՎեՒ. ոեՒոռ. 3. ոեՒ Նոռ. ոեՒոռ-ՈՒՆ.
Frégo, *sm. trait*, m. *ligne*, f. 2. *balafre*, f. 3. *tache*, f. գիր. գինն. Ֆնր. 2. Վերջ չբ-բեռս. ապի վերաց Ենեւաց. 3. Կեզա անուն. վատ անուն. բհեի. Ֆայատանակութհեան. ԼԵՒՐ-ԼԵ. 2. Խեռ ոերհեի. Ենռոռ-ը ոերհեի Ն-ԼՈՒՆ Ենռ Խրեի. 3. ոե-ոռ-ՒՒԼԵՒ. ոռոռ.
Frégola, *sf. frai*, m. 2. *désir ardent*, m. *rut*, m. *chaleur*, f. *grande envie*, f. չեռանանի Ականց. չրեին Ականց ընդ քարինս ի Ֆրտեի գնաս. 2. կրա. զուգ. ուրիանք. Ֆեռանանի. գանկանեին. ունենալք. դ-ԼԵՒՐԵՒՐ ԲՀԵԼԵՒ. Ենռոռ-ոռ-ԻՐ-ԼՈՒ Խ-ոռ Ենռոռ-ոռ-ԻՐ-ԼՈՒ ոեւ-ոռ Ինեին Ակ ոեր Խրեի ուրիանք. 2. Բհելել. Բհելել-ԼԵՒ. ԼԵՒՐ.
Fregolàre, *sm. le frai des poissons*, m. չեռանանի Ականց. կամ վաստք Ականց ի ժամանակի Ֆուս արկանելոյ. դ-ԼԵՒՐԵՒՐ ԲՀԵԼԵՒ. Ենռոռ Ենռոռ-ոռ-ԻՐ-ԼՈՒ Խ-ոռ Ենռոռ-ոռ-ԻՐ-ԼՈՒ.
Fremere, }*vn. frémir.* յուզել. Խռոռել.
Fremíre, }մռնչել. գոռալ. մռմռալ. (Ֆռ-ոռ-ԻՐ-ԼՈՒ) ոռոռ-ոռ-ԻՐ-ԼՈՒ.
Fremitáre, *vfrc.* ռռ. բարկանիլ (Ֆռ-ոռ-ոռ Ֆրնեին). ոռոռ-ոռ-ԻՐ-ԼՈՒ. ոռոռ-ոռ-ԻՐ-ԼՈՒ. ոռոռ-ոռ-ԻՐ-ԼՈՒ. ոռոռ-ոռ-ԻՐ-ԼՈՒ. (Ֆրռոռ-ոռ-ոռ-

Frequentáto , a , *a. fréquenté*, *e.* յաճախ. յաճախեալ. յանկարդեալ. բազմաձգեալ. խնդալով (տեղի). վարուն (ճանապարհ). Եւ լեր. լեն.

Frequentatóre, *sm. qui fréquente.* որ յաճախէ. որ յանկարդէ. -ող -ող լեռն.

Frequentazióne, *sf. usage fréquent*, m. 2. (fig. di rett.) *répétition*, f. յաճախելիս. յանկարդելիս. Հանապարդութիւն յաճախ գործածելիութիւն. 2. կրկնութիւն (բանից). -ող-ն. իւրեն. -ող -ող. -ող-ն լեռնով իւրեն. -ող-նողիս. 2. Ռեդեր.

Frequénte , *a. fréquent*, *e. qui arrive souvent.* յաճախ. որ առեալ դեպ լինի. Հանապատ. գոյր. Հանապատգործական. -ող. -ող-ն ասելն իւրեն. -ող ուեռեր.

Frequentemènte, *av. fréquemment.* յաճախապէս. առեալ առեալ. բազում անգամ. յանկարդ. -ող. -ող-ն. -ող -ող. -ող ուեռեր. -ող-նող իւրեն.

Frequénza, *sf. concours*, m. *multitude*, f. յաճախութիւն. բազմութիւն. խուռն ամբոխ. ցրեալ. կուտակուած. ուրեալ. ուռեռեր.

Frescamènte, *av. fraichement, tout récemment.* Նորոյ. այն ինչ. դեռ նուա. Ռեռին. Հեռին. Ռուշ Ռուշ. ուռեռին. ուռեռ լեռին.

Frescante , *sm. qui peint à fresque.* Ներսիզ գրնող. որ խոնաւական երանգութ Ներսի ի վերայ որոյ Նորոգական ներկելոյ. ուռեռ Ռուշ-ող. Ռեռին ուշլամանկ ուռեռ Ռուշ-ող ուռեռ նոյ. Ռեռին ուշլամանկ ուռեռ Ռուշ-ող ուռեռ նոյ իւրեն Ռուշ ներկել Ռուշ-ող.

Frescáre, *sn. fraichir.* յաճախել, ասասիա. Նոալ (Ներսից) - (ուռ-ող-ող) ցրուել. ուր ու ուռեռ-ող-ող-ող.

Freschézza, *sf. fraicheur*, f. 3. *verte jeunesse*, f. Հովասիութիւն. գովասիութիւն. 2. գոյասիութիւն. կանաչասիութիւն. 3. մանաւասիութիւն. առոգասիութիւն. Ներսի Ներսակ. ուռեռ-ող-ող. Ռեռասիութիւն. 2. Ռուշ-ող-ող. 3. ուռեռ-ող-ող Ռուշ ուռեռ.

Fresco, *sm. le frais*, m. *la fraicheur*, f. գովասիութիւն. Հով ժամանակ. ուռեռ-ող-ող.

— a, a. *frais, che. 5. vert, e.* գով. Հով. Հովասած. 2. գայր, (Ներս. Ռուշ, գիս. խոտ). * *pâtur.* 3. Նոր. Նորոգ. 4. պայծառ. պայծառագոյն. գեղջկի (գրնի). * կենդան. 5. գայր. կանաչ. ուռեռ-ող Ռեռասիութիւն. 2. Ռուշ-ող. 3. Եռին. 4. ուռեռ-ող-ող. 5. Ռուշ-ող ուռեռ-ող-ող.

Vento —, *vent frais.* m. Հով սասիկ եւ յանկարդ. Եռասիութիւն Ռեռ ներսիզ ուռեռ-ող-ող.

Dipingere a —, *peindre à fresque.* խոնաւական երանգութ ներկել. Ներկել Ներսիզ գրնել ի վերայ որոյ Նորոգական ներկելոյ. Հեռին ուշլամանկ ուռեռ Ռուշ-ող ուռեռ-ող-ող նոյ իւրեն Ռուշ ներկել Ռուշ-ող.

Truppe fresche, *troupes fraiches, troupes qui ne sont pas fatiguées*, f. գունդք սասիկ չվասասիկալք, առագք. ուռեռ-ող-ող ասելք.

Ora stai —, *maintenant te voilà mal.* չեն յանկող Ռեռ քո. Ռասիոդէ քեզ. Եռին ուռեռ ներսիզ-ող. Եռին ուշլամ.

Di —, *recemment, depuis peu.* Նորոգ. ասելս. Նորոգ. Նոր. այն ինչ. դեռ նուա. Ռեռին. Հեռին. ուռեռ Ռեռին.

Frescura, *sf. fraicheur*, f. առասիէ գովասիութիւն ասգոյ. գով ժամանակ. գրասիութիւն. ուռեռ ուռեռին-ող. ուռեռ-ող-ող.

Frétta, *sf. hâte, célérité*, f. փոյթ. Ռեռ. չասող ասգնասիք. արագասիութիւն. Եռ. Ռեռ. Ռեռ-ող. Ռեռին. ուռեռ-ող-ող. ուռեռ-ող-ող. ուռեռ-ող-ող.

Con —, in —, a —, *à la hâte, avec précipitation.* արագ արագ. չասագասիս. Ռեռագ. Ռեռ-ող Ռեռին. ուռեռ-ող-ող-ող. Ռեռին. Ռեռին. ուռեռ-ող-ող. ուռեռ Ռեռին. Ռեռ-ող-ող. Ռեռին. ուռեռ-ող-ող.

Frettare, *va.* (t. di mar.) *balayer, nettoyer un bâtiment.* ասել ասել ի Նասիոն. Ռարել գնասիս. Ռեռին ուռեռ-ող-ող. Ռեռ-ող-ող-ող. ուռեռ-ող-ող. Ռեռին. ուռեռ-ող-ող.

Frettolosamènte, *av. promptement, vitement.* արագ արագ. փոխ-ող-ող. Ռեռագ. փոխ-ող-ող. Ռեռ-ող-ող. ուռեռ-ող-ող. Ռեռին. ուռեռ-ող-ող.

Frettolóso, a, *a. prompt, presse , diligent, e.* վազվազող. արագ. չասս. փոյթ. Եռ Ռեռին. ուռեռ. Ռեռ-ող-ող.

Friábile , *a. friable.* դիւրաբեկ. դիւրին ի փշրել կամ ի փոշել. -ող-ող. Եռ Ռեռ. Ռեռ-ող-ող.

Fricassèa, *sf. fricassée*, f. 2. *galimafrée*, f. եփուկ ի մանր կտորոց մսոյ. 2. խորովուկ. ուռեռ-ող. 2. ուռեռ-ող-ող.

Friggere , *va. frire.* 2. *brûler.* խորովել. արիւնաձել ի խորով. ասագասիս. առձել. 2. արձել. կիզուել. Ռուշ-ող Ռեռ-ող-ող. ուռեռ-ող-ող. Ռեռ Ռեռին. 2. Ռուշ-ող. — *en. bouillir.* եռալ (իւղոյ). Ռեռ-ող-ող-ող. ուռեռ-ող-ող.

Friggío, *sm. bruit de l'eau qui tombe sur le feu*, m. ձայն ջրոյ ի Ներ վերայ արկելոյ. -ող-ող-ող-ող. ուռեռ-ող-ող. ուռեռ-ող.

Frigidézza, *sf. froidure*, f. 2. *indifference*, f. գրասիութիւն. ցուրտ. 2. Հեղգասիութիւն. անփութասիութիւն. ուռեռ-ող-ող. 2. ուռեռ-ող-ող. Ռեռ-ող-ող. Ռեռ-ող-ող.

Frigidità, *sf. froideur*, f. 2. *impuissance*, f. գրասիութիւն. ցուրտ լինել. 2. ակատասիութիւն. ուռեռ-ող-ող. 2. ուռեռ-ող-ող-ող.

Frigído, a, *a. froid*, e. 2. *impuissant*, e. ցուրտ. ցրասիող. 2. ակատ. ուռեռ. 2. ուռեռ-ող-ող.

Frigióne, *sm. sorte de cheval*, f. ագգ ձիոյ. երասիարի. ուր գիտ ուռ.

Frignúccio (cercar di), *vn. chercher le malheur.* Ռեռգոել. գանձին չարիս. գանձն ի վատգի գնել. ուռեռ-ող-ող ուռեռ-ող. ուռեռ-ող-ող Ռեռ-ող-ող-ող գոռ.

Frinfino, *sm. vanileux, étourdi*, m. ուռ-ող-ող. պարծանկ. ուր ու ուռ-ող-ող. ուռեռ-ող-ող.

Fringuéllo, *sm.* (uccello) *pinson*, m. Ռեռգուն ձիոյ գոգրիկ. * սարկիկ. Եռ-ող-ող.

Frisáto, *sm. étoffe à raies*, f. կերպասս գաճ. կատ. ուռուռ-ող-ող գոռ.

Friscéllo , *sm. fleur de farine*, f. Նաշիկ. ուռեռ ուռեռ.

Frisóne, *sm. gros-bec*, m. կոտիկ Ռեռգուն. * Հասարակիկ. գիշատուն. գիշատ Ռեռ-ող-ող.

Fritillária , *sf.* (fiore) *fritillaire* , f. Ռեռգ արքունի. Եռ-ող-ող ուռ-ող ուռեռ-ող-ող.

Fritta, *sf. fritte, f. նրբաճի, զանգուած ապակեայ։ Նաեւ հալեցուկ։*

Frittata, *sf. omelette, f. ձուապղպ։ * ձուա-ջեղք։ ֆոլլետա։*

Fare una —, *pop. faire une sottise, գործել ինչ գոյժ տմծուութիւն։ ահաբեկ-ուել։ ահաբեկուած իւ կերպիւ։*

Frittella, *sm. beignet, m. 2. sot, եւսնեւ, m. 3. tache sur l'habit, f. քաղաք։ շաւիղ։ 2. ֆիճիճուածք։ ապականութիւն։ 3. բիծ հագուստի։ ֆրէրէլա։ պեղծել։ ֆրէրէլեցնել։ 2. հագուստ։ ֆրէրէլա։ 3. ֆրէրէլ ընել։*

Fritto, *a. a. frit, e. 2. fig. mort, perdu, e. ապականած, ապականեալ։ 2. մեռեալ։ կորուսեալ։ ֆրիտօ։ ֆրիտօ ընել։ 2. ֆրիտ-ուել։ ղրկուած։*

Io son —, *c'est fait de moi. մ'ինքնուկ է մասն իմ։ * բանս բանաւ։ ֆրիտ ինձի։*

Frittume, *sm.)friture, f. խորովեալք։ տապան։*

Frittura, *sf.)ֆան. պաղեալ կերակուրք։ * տապղոց։ 2. մանր ձկունք տապակած պաղեալք։ 3. խորովելիք։ իրք տապակած առնելոյ. ուրեք ամանոց։ ամբոխ։ ֆրիտ-ուռա։ ֆրիտիւր։ 2. ֆրիտ պատրաստ։ 3. ֆրիտիւրէ։*

Frivolezza, *sf. frivolité, f. նաղրութիւն. ունայնութիւն։ ֆրիվոլութիւն։ պըճնած։ ֆրիվոլութիւն։ դատ։ ֆրիվոլ, a. a. frivole, léger, e. ունայն։ զրկունայն։ մտայն։ դատ։ տկար։ ֆրիվոլ։ ֆրիվոլ ընել։ ֆրիվոլ-ացնել։ ֆրիվոլանալ։ ֆրիվոլ-ութիւն։ ֆրիվոլ։ ֆրիվոլ-ացնել

պինդ կալ ի գիմի հարկանել. ֆորլէ ֆռնել. ֆռնի պատրաստ. ֆըլընտանական.
A —, *en dépit, malgré*, հակառակ. ընդդեմ. ինդիմինի. ինդիմինի. ուրեմն.

Fronteggiare, *vn. faire face, tenir tête.* 2. *être sur les frontières.* ի գիմի հարկանել. հակառակ ան. հակառակ յարդարել. 2 կալ ի սահմանս ուրբանեան. ֆորլէ լընտնել. ֆռնել. պատրաստ ֆորլէ ինդիմին. 2. պահպան ինդիմինել.

Frontichinato, a, *a. qui a la tête baissée.* կորապլուխ. պլեսկորիսալ. պորլէ կուչ.

Frontiera, *sf. frontiere, f.* 2. *château sur les confins d'un pays*, m. 3. *la face d'une armée*, f. 4. *la face d'un édifice*, f. սահմանդր. 2. սահման ի սահմանս ուրբանեան. 3. հակառակ յարդարելի բանակի. 4. հակառակ յինուածոց. ինդոր. հակառակ. ինդրադարձ. 2. հակառակ. ֆորլէ. 3. օդրատեանի. 4. պինա իրուլեան.

Frontispizio, *sm. frontispice*, m. էրեսպ. հակառակ տանց. յինուածոց. 2. հակառակ գրոց. պէս ի պատճառն իրուլեան. ինդիմին. ֆռնեցուածոյ. պռոց. պէրտեր. 2. ինդիմնի պէրտոց. պռոյ. ինդրանիցիներ.

Frontóso, a, *a. effronté, e.* եզդներիկ. լկտիլիքր. ըպիրչ. տրզուկ. տրհնամէս.

Fronzire, *vn. pousser des feuilles.* արձակել տերեւս. տերեւել. ինդրբոլտնիլ. ինդրբոլտ էկդրել.

Fronzúto, a, *a. touffu, vert, e. ſeuillu.* տերեւոտ. կանաչագեայ. ինդրոլեալ.

Frosóne, *sm.* (uccello) *gros-bec, pinson à gros bec*, m. կռակերի ծիռանչուն. * Հաւթերիկ. ֆիւրճոն.

Frótta, *sf. foule, troupe, f. աթրոխ.* գունդ. խումբ. ոհբոլոտ. ֆիւռնոտ. տրպէտ.
In —, *en troupe, par bandes.* գունդս գունդ. Հանդունդ. փարամանս. ինդրբոլ ինդրոտ. ինդրպէս խնբ.

Fróttola, *sf. sorte de chanson, fable, f. conte, vaudeville*, m. առասպել. զուրգրերգ. երգ. խաղ. առակ. ինդրպէս. ֆռնել. ոհբոլոտ.

Frottolàre, *va. composer des vaudevilles, conter des fables, des contes bleus.* երգս Հանել. առասպելս պրկանել. չաղիպոպիել. բաշտել. ֆռնել. ոհբոլոտիլ. տրպէտ. ոհբոլոտ. ինդրբոլ ինդրոտ. լկտի տրպէտ.

Frugacchiaménto, *sm. action de sonder*, f. որանելը, զննելը, յուզելն գառագանան. լէզդոլելը ինդրլոտ. որբոլընդոտ.

Frugacchiáre, *va. sonder avec un bâton.* որանել, զննել. յուզել գառագանան. խաղել. լէզդոլելը ինդրլոտիլ. որբոլընդոտիլ. ոհբոլոտիլ.

Frugágia, *sf. poisson marine*, m. Հովկի ճկնաչ. յաշխատ առ ի պարկել. ոհբոլոտ էկն պերճկնի պեւրեն գոլէր.

Frugále, *a. frugal, e. qui est content de peu.* զգաստ. ժուժկալ. սակաւապէտ. պարկեշտ. ինդրճկդրեր. ինդիտոլ. ինդրնէր. ինդրոտոր. ինդրճկդ. ոհբ ինդոտոր ինդն.

Frugalità, *sf. frugalité, sobriété*, f. զգաստութիւն. ժուժկալութիւն. սակաւապատութիւն. ինդրճկդրեր ոհբ ինդոտոր ինդի. ինդրոտոր ինդրէ. ինդրոտ. ինդրոտ. ինդրոտ

Frumentóso, a, *a. fertile en blé.* ագռաստբեր գոհնդաց· դարաբեր· գորտարեր սէ։

Frusciáre, *va. importuner.* ագիսա առնել. ձանձրացուցանել.· ընդհատ ընդհատ. ձանձրաբեր։

Frúscio, *sm. bruit m. impétuosité, f.* չառաչիւն· ագռաւաձիթիւն· ըմբռնում· ընթացք։

Frúsco,) *sm. fetu, m. petites branches sè-*

Frúscolo,) *ches qui tombent des arbres.* չորպակ, ագռ ձառագ· խոխոջ· ճռռոցաձեւ· ընդորեան։

Frusóne, *sm.* (uccello) *gros-bec. m.* կռաւկիր ճռռուն. * Տառապիչ· ֆրէզեան· ֆինճ։

Frússi,) *sm. prime, sorte de jeu de cartes, f.*

Frússo,) խաղ ինչ քարախոխ· պէս ոյ տեսէք դասեան։

Frústa, *sf. gaule, verge, f. fouet, m. 2. fustigation, f. réprimande. 3. user ses habits.* ձող. ձաղկանք· պերճեալ· ճոռնիլ· 2. դան. ձաղկանք· պերճեալ· ճոռնիլ· 2. պերճեալ· պայտ։

Dar la —, *fustiger.* ձաղկել· ճոռնիլ տալ պերճել։

Frustagno, *sm. futaine, f.* կտաւ ինչ ի բամբակի· պէտ պերէնի։

Frustamattóni, *sm. mauvais chaland, homme inutile dans une maison, ou une boutique, m.* այր գործակատար· անբան։

Frustaneaménte, *av. inutilement, en vain. ի ձաղկի. ի գործ· վայրապար· ընդունելի· գոյ տեղ· ագռաւ։

Frustáre, *va. fouetter. 2.* (parlandosi de' malfattori) *fustiger. 3. user ses habits.* ձեռել· ձաղկել· հարկանել խարազանաւ. 2. դան հարկանել (զչարագործն)· 3. մաշել գնդրեա· ճոռնիլտան· պերճեալ· ճոռնիլ տալ. 2. (ճոռնիլտալ) պերճել· 3. ճոռնիլտալ· ֆրէզեանել· ընդունելի։

— *va. courir le monde. fig. vagabonder.* յաձել· պերճալ ինչ գոյանել· ֆինճել։

Frustatóre, *sm. fouetteur, m.* այր հարկանէ խարազանաւ· ճոռնիլտան· պերճել։

Frustatório, a, *a. vain, e. ridicule. 2. méchant.* գործ. պերճալտան· գոյ տեղացան· ֆինճելի։

Frustatúra, *sf. fustigation, f.* դան. ձաղկանք· ճոռնիլտան· պերճեալ· գոյ։

Frustino, *sm. cravache, f. étrivière, f.* մտրակ կարճ· ընդունելի ձեռն ճոռնիլտալ։

Frústo, *sm. morceau, m.* կտոր· պատառ· ծիլոտ· ճոռն· ճոռն· ծիլոտ։

A — a —, *brin à brin. à un à un.* պէտ պէտ· — ա, ա. սէ, ե. *vieux, m. vieille f.* հնացեալ· մաշեալ· մաշ· ճոռնիլ· ճոռն պէտ ոյ։

Frústra, *av. en vain. ի գոյ· վայրապար.* գոյ ի ձեռն· ագռաւ ի ձեռն։

Frustráre, *va. rendre inutile.* անօգտաւ առնել· գործել· ի գործն հանել· գոյ ընդհատել· ի ընդհատել ինչ։

Frustráto, a, *a. déçu, e. opprobre. ի գեղ. ելեալ· գոյ ընդհատ· ագռաւտալ։

Frutice, *sm. arbrisseau, m.* ճռուփ· ագռաւճառ։

Frútta, *sf. fruit, m.* պտուղ· պտուղ· պտուղ։

Fruttajólo, *sm. fruitier, m.* վաճառականի պտղոց· ճռաւղ։

Fruttáre, *va. e n. fructifier. 2. fig. produire, être utile, valoir. 3. cultiver.* բերել· տալ գոյատեղ· 2· օգտաւ լինել· պտղաբերել· 3· գործել· մշակել գերկիր· պէտ ընդհատ· 2· ճոռնիլ պերճել· ճոռնիլտան· 3· ընդհատ ընդհատ։

Fruttáto, a, *a. qui a des arbres fruitiers.* որոյ ծառք պտղաբեր են· պէտ ճոռնիլտալ։

Fruttevóle, *a. fruitier, e. qui porte des fruits.* պտղաձառագ· պտղաբեր· պէտ ճոռնիլտալ։

Fruttiera, *sf. vaisselle pour les fruits, f. salière, f.* կողով պտղոց· պէտ ճոռնիլտան։

Fruttifero, a, *a. fructueux, se. qui rapporte.* պտղաբեր· պէտ ճոռնիլտալ։

Fruttificánte,) *a. fruitier, e.* ճոռնիլտալ։

Fruttificáre, *vn. fructifier, produire du fruit.* բերել պտղաբեր· պտղաբեր լինել· պէտ պէտ ճոռնիլտալ։

Fruttificazióne, *sf. fructification, f. fruit, m.* պտղաբերութիւն· պտուղ· պէտ ճոռնիլտալ ճոռնիլտալ։

Fruttífico, a, *a. fruitier, e. fructueux, se. qui rapporte.* պէտ ճոռնիլտալ։

Fruttívoro, a, *a. mangeur des fruits.* (ձ՚ձ) որ ուտէ պտղոց· պէտ ճոռնիլտալ։

Frútto, *sm.* (frütti, *m. pl.* frütte, frütta, *f. pl.*) *fruit, m. 3. fustigaton, f.* պտուղ· պտուղ· 2· պտուղ· չարչ· օգուտ· օգտաւ· 3· ճոռնիլտալ· վարձք· 4· ծնունդք· որդիք· 5· Տարուան· գան· պէտ· պէտ· ճոռնիլտալ· 2· պերճել· ճոռնիլտան· պէտ ֆինճ։ 3· ճոռնիլտալ· ոիտ· 4· ճոռնիլտալ· 5· պերճել։

Fruttuáre, *va. produire du fruit.* տալ· բերել գոյատեղ· պտղաբերել· պէտ ճոռնիլտալ։

Fruttuosaménte, *av. fructueusement, utilement.* օգտաւ· յօգուտ· ճոռնիլտան· պէտ ճոռնիլտալ։

Fruttuosità, *sf. fertilité, f.* պտղաբերութիւն· արդասաւորութիւն· պէտ ճոռնիլտալ։

Fruttuóso, a, *a. fructueux, se. productif, ve. qui rapporte.* չարչատէս· օգտակար· պէտ ճոռնիլտալ։

Fu, *sm.* (erba) *mâche, f.* խոտ ինչ· պէտ ոյ· — *a. feu, défunt, e.* վախճանեալ· ճանգուցեալ· մեռեալ· նոսրաւ· ճոռնիլտալ։

Fucáto, a, *a. fardé, déguisé, e.* գունաւորեալ· ներպարանեալ· ոիտ ճոռնիլտալ· պէտ ոյ։

Fuciláre, *va. fusiller.* հարկանել զրպարտեալ· ֆինճոռնիլտան· ֆինճոռնիլտալ· ճոռնիլտալ։

Fuciláta, *sf. fusillade, f.* արձակիչք հրացանաց· ֆինճոռնիլտալ ոիտ ճոռնիլտալ։

Fucile, *sm. fusil, briquet, m. 2. fusil, m. 3. fusil, m. detente, f. 4. incitation, f.* վառելի· երկաթի լուսիլ հրոյ· 2· հրացան· 3· վառելի հրացանիդ· 4· հրապոյրք· լսոճան· 2· ֆինճոռնիլտալ· 3· ֆինճոռնիլտան լսոճան· ճոռնիլտալ· 4· ֆինճ· ոիտ ճոռնիլտալ։

Pietra da —, *pierre à feu, f.* գռմլաճաղ· լսոճան ֆինճ։

Il — maggiore, *tibia, m.* խոչակուձք սրունդ· մեծ ոսկր· ոյզ· ոսկ· ֆինճ։

Il — minore, (fibula) *péroné, m.* ոյզք· կարճ· նոսրք խոչակուձք· ոսկ ոսկ։

Il — maggiore del braccio, (ulna) *cubitus, m.* ոսկր բազկի, արմնկ· ոիտ ոսկ· ոիտ։

Il — minore del braccio, *radius, m.* չառաւիղ· փոքր ոսկր բազկին· ելեալ ոսկ։

Fucilière, *sm. fusilier, m.* զինուոր հրացանիւ· ֆինճոռնիլտալ ֆինճոռնիլտան։

Fucina, *sf.* forge, f. գործարան· ծիւղին գործ-ուեանը· կիներին գործուեանը։

Fucinata, *sf.* grande quantité, f. բազմու-թիւն· յամնամութիւն· ջանքառատ ճիգ։

Fúco, *sm.* bourdon, m. 2. algue, f. բոռ· գու-ռեխ· 2· մամուռ· լաւա· նեղան· նէյե ա-րդու· 2· ծովային մոռ· նէյենէյեն· նեռան։

Fúga, *sf.* fuite, f. 2. (quantità di note da ri-pigliarsi nel suono o nel canto) fugue, f. փախուստ· 2. նուագ ինչ յետաձիլուս· գիս ա· ինչիս· 2· համպերան պէ նէվ համե՛ս։ Mettersi, tornar in —, darsi alla —, pren-dre la fuite, fuir. ի փախուստ դառնալ· փախչել· փախասական լինել· գումեն։ — di stanze, enfilade de chambres, f. կարգ սենեկաց· սենեակք կարգաւ· պէր ոզդա· ոզդա ծորը ծորը։

Fugace, *a.* fugard, e. 2. passager, e. խա-ւարչ· փախասական· 2· անցաւոր· գումեը։ գումեան· 2· ինչին։

Fugacità, *sf.* rapidité. արագութիւն· ա-գուժութիւն։

Fugáre, va. mettre en fuite. փախուցանել· ի փախուստ դարձուցանել· փախասական առ-նել· փախասական տանիլ· հալածել· գումեր-ման· գումեն։

Fugatóre, trice, *s.* qui chasse. հալածիչ· գու-ղըրան· գումեն։

Fuggénte, *a.* fugitif, ve. 2. périssable. փա-ռասիրող· փախասական· 2· անցաւոր· գումեան· գումեն· 2· ինչին· գումեն։

Fuggévole, *a.* passager, ère. 2. périssable. փախասական· 2· անցաւոր· գումեան· գումեն· 2· ինչին· գումեն։

Fuggiacchiáre, va. fuir souvent. առկով փախ-չել· սպէ· առկով գումեն։

Fuggiascamente, *av.* à la dérobée. ի ծա-ծուկ· գաղտ· գաղտուկ· գաղտագողի· ինչ ինչին· համեցնով։

Fuggiásco, a, *a.* fuyard. փախասական· փա-խասական· գայանական· գումեն· գումեան։ Star —, se tenir caché. թաղչել· գաղել· ի մարմարաւոր չորել· ինչ ինչին· համեցնով ծորը համ։ Alla fuggiasca, à la dérobée. ի ծածուկ· գաղտ· գաղտագողի· ինչ ինչին· համեցնով։

Fuggifatica, *a.* ennemi de la fatigue. գա-ռասիրանձն· գործատաց· գաս· նէյեն գա-նան· ինչին։

Fuggimento, *sm.* fuite, f. փախուստ· գա-ռ· գիլուր։

Fuggire, *vn.* fuir, prendre la fuite, s' en-fuir. 2. éviter. 3. manquer. փախչել· խոյ տալ· փրծանել· 2· փախչել· խորչել· խու-սել· խուսափել· 3· ոզտագել· պակասել· գումեն· գիլուր նինե՛ս· 2· ինչին· ասվաս-համ· գումեն· 3· ոզրուն· նէյենէյեն· նէյեն։

Fuggita, *sf.* fuite précipitée, f. 2. refuge, asile, m. երաց փախուստ· փախչելն ձեպով· 2· տեղի ճարպահ· ճարպատց· ասվաս-համ գումեն· 2· ոզրուն համ նէյե։

Fuggitíccio, a, *a.* fugitif, ve. fuyard, e. 2. **Fuggitivo**, a, passager, e. 3. qu'on doit éviter. փախասական· փախտակ· 2· անցաւոր· 3· խորչելի· գումեն· գումեան· ասվաս-համ· 2· ինչին· 3· գումեն համ նէյենէյեն։

Fuggito, a, *a.* échappé, e. փախուցեալ· գեր-ծեալ· ձողարեալ· գումեն· ոխէնէն· գաղ-գումեան։

Fuggitóre, trice, *s.* qui s'enfuit. փախըս-տեալ· որ փախչի· գումեն· ոխէնէն։

Fújo, *sm.* voleur, méchant, m. գող· ապի-բաստ· չարագործ· նէյենէյեն· նէյեն գեռ-ռանան։

— a, a. obscur, e. խաւարին· մթին· գա-ռանէյե· գաղանէյե։

Fulcire, va. appuyer, soutenir. դնել· մշնեա-յեցուցանել· հաստատել· գումեն· գումեն նէյենէյե։

Fúlgere, vn. briller. փայլել· փայլատակել· շողալ· գումեան· նէյենէյենէյե· նէյենէյեան։

Fulgidézza, *sf.* éclat, m. շողիտն· փայլիտն։

Fulgidità, *sf.* ոզրուն· նէյենէյե։

Fúlgido, a, *a.* lumineux, se. փայլուն· պայ-ծառ· լուսաւոր· գումեն· նէյենէյեան։

Fulgorâto, a, *a.* étincelant, e. ճառագայթի-արեակ· ոզդագարգոր· գեր գումեն· ոզդա-ծոր։

Fulgóre, *sm.* clarté, f. éclat, m. փայլիտն· շողիտն· պայծառութիւն· լուսաւորութիւն· գումեան· նէյենէյե· ոզդագումեան։

Fúlgure, *sm.* foudre, f. կայծակն· նէյենէյեան։

Fuliggine, *sf.* suie, f. մուր· * մուխ· * ածուխ· գաղանէյե· ծխի գաղանէյեան։

Fulliginóso, a, *a.* fuligineux, se. լի մրով· սեւագեալ· գաղանէյեան· գումեան նէյենէյեան։

Fulminante, *a.* foudroyant, e. 2. fulminant, e. փայլատակող· որ կայծակէ· 2· չառաչող· շա-չող· 3· սասակի· սպառնալից· սՀաչող· նէյե գումեն· նէյենէ ոզդան· 2· նէյենէյեան· ասվաս-ծոր· 3· նոզենէյե· գեռանէյեն նէյենէյեան։

Polvere —, poudre fulminante, f. չառա-չող փոշի· նէյենէյեան նէյե։

Fulminare, va. foudroyer. Հարկանել կայծ-ակամբ· կայծակունս ի ներքինացնել· 2· մեծաձայ· որոտալ· տալ գոռասպեղան· նէյենէյեան ոզդան· 2· գեռանէյեն· նէյենէյեան գումեան։

— *vn.* lig. se mettre en colère. զայրանալ· գազանալ· նէյեն· նէյենէյեն նէյեն։

Fulminário, a, *a.* foudroyant, e. փայլատակող· որ կայծակէ· նէյենէյեան ոզդան։

Fulminatóre, trice, *s.* foudroyant, e. փայ-լատակող· որ արհակէ ջանիմ· նէյենէյեան ոզդան· նէյենէյեան։

Fulminazióne, *sf.* foudroiement, m. ջանիթափա-ռումիթիւն· ջանիմ ոզդան նէյենէյեան· նէյենէյեան ոզդան։

Fúlmine, *sm.* foudre, f. tonnerre, m. կայծ-ակին· փայլատակութիւն· ջանիմ· նէյենէյեան· նէյենէյեան· գումեան։

Fulmíneo, a, *a.* foudroyant, e. փայլատա-կող· նէյենէյեան· նէյենէյեան։

Fúlvo, a, *a.* fauve, tirant sur le roux. ղեղ· խաղտեալ· գեռանէյեն։

Fumacchio, *sm.* fumigation, f. 2. fumeron, m. ծխելն· ծուխ· 2· խանձոյ· ածուղ· ծխելոյ· ինչինէյեն· նէյենէյեան· 2· ասվաս· ոզդան· նէյենէյեան գեռանէյեն· նէյենէյեան· 3· ասվաս ծխոյ գեռանէյեն նէյենէյեան։

Fumajuólo, *sm.* fumeron, m. 2. haut de la cheminée, m. խանձող· 2· կատար ծխա-Հանաց· ասվաս· ոզդան· 2· ծխի ինչինէյեն·

Fumale, *a. de fumée.* Թխոյ· Ըխ–ըխ–ած գոլը։

Fumânte, *a. fumant, e. qui fume.* Ծխացուն։ Ծխանաման։ լի Ծխով· Ծխեալ· Ըխ–ըխան նը–ծուած· Ըխ–ըխեն· Ըխ–ըխը։

Fumâre, *vn. e a. fumer.* Ծխել· Ծուխ հա–նել, արձակել։ 2· Ծխել· Ըխ–ըխած· Ըխ–ըխուն նը–ծուածը։ 2· Ըխ–ըխուն, նը–ծուած նիւթ։ Ella gli fuma, *le feu lui sort des yeux.* կայծակները հանանին քայլուն. բոց յայտնի եգանէ. Իջօչ–նոյն ոնել նը–ծուոյ։

Fumâta, *sf. fumée faite pour signal*, f. Նշա–նակ Ծխոյ· Նշան առեալ Ծխով· Ըխ–ըխան նէ Վերչին Նշան։

Fumèa, *sf. fumées, vapeurs du cerveau*, f. pl. Ծուխ· գոլորշի, Ծխացուն բաւրանի (ի ներքս–նոյ յուզելն)· պ–ուխ· ի–ուխ պ–ուխը։

Fumicâre, *va. enfumer.* Հանել Ծխով· Ծխել· Ըխ–ըխ–ուխելով· Ըխ–ըխ–ուխելոյ։

— *vn. fumer.* Ծխել· Ծուխ Հանել· Ըխ–ըխել։

Fúmido, a, *a. plein de fumée.* Ծխանաման· լի Ծխով· Ըխ–ըխոր· Ըխ–ըխ–ուխեն։

Fumifero, a, *a. qui fume.* Ծխալ· Ծխա–խան· Ըխ–ըխոր· Ըխ–ըխեն։

Fumigazióne, *sf. fumée légère*, f. *fumigation, f. Ծուխ ոգեսաւ (ի ներքս)* Ծխելն· Ծխ–ի–ն, ագ Ըխ–ըխուն· 2· Ըխ–ըխան վերչին· Ըխ–ըխ–ուխ։

Fumigio, *sm. légère fumée*, f. Ծուխ ոգեսաւ, ի ներքս· Ծուխ, ագ Ըխ–ըխուն։

Fúmmo, *v.* Fumo.

Fummostèrno, *sm. fumeterre*, f. անձխոտ· Ըխ–ըխոյ· ծխոտոյ։

Fúmo, *sm. fumée*, f. 3. *vapeur, exhalaison*, f. 4. *vanité*, f. *vent*, m. Ծուխ· 2· Ծխա–նոյն բաւրանի (ի ներքս ոգեսաւ ի վեր)· 3· գո–լորշի· շոգի· 4· սուտասպառ Հպարտու–թիւն· ամբարհաւատութիւն· մեծամտու–թիւն· անպատճառութիւն· Ըխ–ըխան· գոյա–ն· գոյա· 2· ծխ–ի պ–ուխը։ 3· գոլորշ–ոյ ոգեսաւ· 4· Հպարտութ–ի· Ըխ–ըխոյթ–ոյ։

Far —, *fumer.* Ծխել· Ծուխ արձակել· Ըխ–ըխել։

Manco — e più brace, *moins d'apparence et plus de réalité.* քան զերեւոյթսդ ար–ագորեա յաճախագոյն արգիւնք· Ի–ուխերէն Լի ագ ասէ, Ի ծրագ ագ։

Fumosêtto, a, *a. dim. un peu orgueilleux, se.* սակաւիկ մի անձրագասուն· ագ ագ Հպարտ։

Fumosità, *sf. exhalaison, fumée*, f. գոլորշ· շոգի· բաւրանի· գոլոր· գոլոյ։

Fumóso, a, *a. plein de fumée.* 2. *fig. vain, e. orgueilleux, se.* Ծխալուն· Ծխանան· լի Ծխով· 2· Հպարտ· անագարժ· Ըխ–ըխուն· Ըխ–ըխեն Հպարտ· Ըխ–ըխոր· 2· Ագ–ըռոր· Ըխ–ըխագ–ուխելոյ։

Funâjo, } *sm. cordier*, m. չուանաձուն. գոր–
Funajuólo, } ծող· Ճամանական չուանի· է–ի–ն։

Funâmbolo, *sm. danseur de corde*, m. *qui fait des tours de force en dansant sur la corde*, m. *qui fait des tours de force en dansant sur la corde*, m. *qui fait des tours de force en dansant sur la

re, f. 4. discorde, f. 5. amour, m. 6 feu, m. maison, f. 7. (t. di fis.) foyer, m. Socr. kowh. 2. Scrhſc. * kpuh. 3. gamm.ſſe pukheſſhſe. 4. ghſmſſhſe. kohſ. 5. akr. Socr. 6. krp. mſſe. pſmmkhr. 7. kowhapmh (kpor ghſhy). khſm kfhyſmh. * ſmaapmh. — ſſhſe. ew. Ner. mkhr. 2. Nmhſch. 3. Nooke. Nocr. 4. Nhſm. ſſhſhkſmſhcſſhſch. 5. mkſ. fmſGoyhſh mſſhſh. 6. hſ. ſofh. 7. mſſhſhſmſ.

— articulaire, artificiato, feu d'artifice, m. Smſr mpmchamakmh. ſſhſhe. ſſhſhſmſ.

— di Sant' Elmo, feu Saint-Elme, m. ſmyn kpchſchaſ, ghſchrh f Gmap kfmyſſhy. Nooſ-kmo-gmkſmſ.

Castigare a ferro e a —, châtier sévèrement. fmmkſ. mpmmcſmakſ. ſcrmſſhe fm-mkNmſſhſe.

Metter a — e fiamma, mettre à feu et à sang. Spmſ gmmakſ. Spmy Gmpmh mmſ. kmſſhſ. kmſcſ hſſmſ.

Metter troppa carne al —, entreprendre trop de choses à la fois. gpmqmch fpmy mſmakmmſſh pmcmh Smrſhmkſ. ſſh ſkNe mſſhſh hſ. — mmſſhſ.

Metter la mano nel —, mettre la main au feu. Smcmmmpſhſ mmſkſ. Smmmmmkſ. kpqNmſ. Pmmſſh ſſhſhe. — mmſſhſcſkſmſ. kſcſhſ ſſhſhe.

Prender —, prendre feu, s'émouvoir. ymmNmſ. qmppmdmmſ. ſfmmkſ pmppmghſſ. * pmcſhſſ. — kmoſſmſſhſe. Nmſſhſſmſſhſe. kmſſkſcſkſmſ.

Fuochi fatui, feu follet, m. Sſhafmmakmh Smrſ. — mkſmſ. ofſſmmſ.

La tal città fa cento fuochi, telle ville a cent feux. Smrſcſ kpqſ kſ f gmapmpfh-ſſ hſkſſmſ hſ. Nmſ ſſmſ.

Fuóra, av. en dehors. mpmmqa. mpmmqpy f qmſpa. ofſſmmſ. — mſſmcſmſ. — ofſſmſ.

— prep. hors. 2. hormis. excepté. mpmmqpy. mpmmqa. gmm. 2. pmqy f. pmy f. * f qmm. ofſſmſ. Nmſſhſ. Nmſſhſ. 2. (ofſmmh) Nmſſhſ. Nmmmm, qmmſſm.

— dell' uso, hors d'usage. mpmmqpy mmofpmofſſmh. mofſſmſſhſe Nmſſhſ.

— di tempo, hors de saison, mal à propos. gmmkmſ ghmſſhmkſ. mmpmmſmſ. Ghſſhſſ-ſcſ Ghſſhſmo. mſſhſſhſ.

— di misura, di maniera, di modo, excessivement. mſſhſſh. kmrſh. ymſſh. Nmſſhſe Nmſſhſ. ycſ. kſſhſſhſ.

— di strada, écarté, hors de chemin. qmpmmcſh mſſhſſhſ. Nmmmpſhmſ. mofſſhſ. kſſhſ mofſſhſ. kſſhſ Nmſſhſcſſhſ.

— di mano, solitaire, inhabité. mſſhſſh. Ghſmſ f ghſſhy. Nmſſhſ.

Essere — di sè, être hors de raison. ymyſſy fmkſ ghſſhſ. mſſhmſſhſ f ghmmy. ghmpſſ-ofſſcſ qmſſhſmſſhſe. ofſſhſſhſe mmyſ kſſhſe.

Fuorchè, c. excepté que. pmyy ſſhſ. pmyy f. Nmſſhſ. qmſſhſ.

Fuorchiùdere, va. exclure. Ghſſhſſ mpmmqpy. fſſmqmſſ mpmmqpy. ofſſmſſhſ Nmſſhſ. mofſſhſ. Nmſſhſ. qmſſhſmſſhſe.

Fuóre, Fuóri, v. Fuora.

Fuormisúra, av. excessivement. mſſhſſh. ymſſhſ. kmrſh ymſſh. mſſhſſhſ. ofſſmſſhſ. Nmſſhſ-ſcſ Nmſſhſmo. ſſhſhe.

Fuorsolamènte, c. excepté que. pmyy ſſhſ. pmyy ſſh. pmy f. Nmſſhſ. qmſſhſ.

Fuorsolamènte, av. exclusivement. mſſhſſh. ofſſmſſhſ. Nmſſhſ.

Fuoruscito, sm. exilé, m. Smmmſſhmakmh. ymmpmdmqh. mmpmmqpy. mpmmqpy. mofſſmſſhſe. Nmſſhſ. mofſſmſſhſe.

Furace, a. qui vole. qmq. Nmſſhſ.

Furamènto, sm. larcin, vol, m. qmqmſſhſmh. Nmſſhſcſſhſ.

Furare, va. voler. qmqmmſ. ſmſſhſ.

Furársi, vp. partir, s'éloigner. ſſhſſhſ. fmyo mmſ. qmſ. mſſhſſhſ. ſſhſhe.

Furatóre, sm. voleur, m. qmq. Nmſſhſ.

Furbamènte, av. finement. fmpmmſſhmſſhſ-fſſhmſſ. Smmpſhſ. Nſſhmakſ. fſſhſ. ſſhſhſſhſ.

Furbería, sf. fourberie, ruse, f. fmpſſhſ-ſſhmſſh. Nſſhq. Nſſhqmſſhmſſh. Spmpp. fſſhſſh. (fſſhſſh) ofſſmſ. ſſhſhſ. ſſhſhſmſſhſcſſhſ. ofſſ-ſcſſhſſhſ.

Furbescamènte, av. en fourbe. Ghſmpfſſ-Nſſhqmſ. ſmmſſhmſ. fſſhſſh. ſſhſhſ ſſhſ.

Furbesco, a, a. fourbe. Nſſhqmſpp. fmpfſſ-pmy. fſſhſſhofſ. fſſhſſhofſſhſe.

Lingua furbesca, argot, jargon, m. Smſ. Parlare furbesco, Smmſſh, qmmmſſh pmppmmſ. fſſhſſ mſſhſſhſ. ofſſhſſhſ.

Furbétto, sm. dim. petit fripon, m. ſmſ.

Furbicéllo, Smmſſh Nſſhqmſmpy, fmpfſſmy, fmpmmſſh. fſſhſſhofſ. ſſhſhſſhſe. fmofſſhſe.

Fúrbo, sm. fourbe, fripon, m. Nſſhqmſpp. fmpfſſmy. fmpmmſſh. ſſhſhſſhſe. ſſhſhofſ. ofſſ-ſcſſhſ. ofſſhſſhofſſhſe. ſſhſhſſhſe.

Fúre, sm. voleur, m. qmq. Nmſſhſ.

Furétto, sm. (animale) furet, m. fmppſſhſ mpfm. mmo fhofſſhſe fſſhofſſh ſſhſſhſſhſ. fofſſ-ſſhſſhſſhſ.

Furfantaggine, sf. coquinerie, f. mmofſſ-ſſhſſhſ. mſſhmakmſſhſſhſ. ofſſhſſhſ. fofſſ-fmofſſhſ.

Furfantáre, vn. vivre en coquin. ſſhſſhſ mſſ-mmakmſſhſſhſ. ofſſhſſhſ ſſhſhſ. fſſhſſh fofſſ-ofſſhſ.

Furfante, sm. coquin, pendard, m. mſſhfmmmſſ-mſſhmakſ. mmpfmmſ. mofſſhſſh. fofſſ-ofſſhſ. ofſſhſſhofſ. ofſſhſſhofſſhſe.

Furfantéllo, sm. dim. petit vaurien, m. ſmſ. fofſſ mmofſſh. fofſſmofſ ſſhſſhſ.

Furfanteria, sf. coquinerie, f. mſſhmakmſſ-ſſhſſhſ. mſſhſſhofſſhſ. ofſſhſſhofſ. ofſſhſſhofſſhſe.

Furfantino, sm. petit vaurien, m. ſſhſſhofſ mmofſſh. fofſſmofſ ſſhſſhſ.

Furfantóne, sm. grand pendard, m. ymmpmdmſ. mmpfmmſ. ſſhſſhofſ. fofſſ-ofſſhſ. ofſſhſſhofſ. ofſſhſſhofſſhſe. ofſſhſſhofſſhſe.

Furfatóre, sm. fripon, m. mſſhmakmpy. fofſſ-ofſſhſ. ofſſhſſhofſ. ofſſhſſhofſſhſe.

Fúria, sf. fureur, furie, f. 2. impétuosité, f. 3. empressement, m. 4. (donna cattiva infuriata) furie, f. demon incarné, m. 5. (t. di mitol.) furie, f. kmmmqpofſſhſe. ofſſhſſ-ſſhſſhſ. ofſſhſſhofſſhſe. 2. mmofſſhſſ-ſſhſſhſ. mofqſſhſſhſ. pmmofſſhſe. 3. fhyſſ. Nſſhſ-mmofſſhſ. ſſhſſhſ mmofſſhſ. 4. kſſh ſſ-pmofſſhſ. ofſſhſſhſ. 5. ſſhſſhofſſhſ. fofſſofſſ-

ա. Խոսելու-թ Խոհեվէ-թ. Ախրեաձու-թ. Խոլրե- թ. 2. Զբ. Հնա՛ն. 3. Ամեն. Խոհել. 4. Ֆեհա, Խոսարհաս ելոբ. 5. Եհսիր Ախ Ֆեհսեհի. Ախ-ախ Ես-ոսնեհին.

Oh che — è questa? *quel empressement que le vôtre?* զի է զի այդչափ վաղվաղակս. Եր այդչափ փութիս. Ամեն Ես. ոսո Ֆ-ոսո Խհեհեհ Ես.

A —, *avec fureur, furiesement.* Ախ ֆեհ. զազանաբար. Կատաղութեամբ. Ինեհեվ-ե Իե. Ախեհսեհ Կնդ.

A — di percosse, *à force de coups.* Հարուածով. զանիւք. զանազան. Ոսոյ-ոսոբ. Զբ ասո-.

A — di popolo, *à fureur de peuple.* բազմաՀեռեաց. Հանդիպե ամենայն բազմութեամբ. զանութեամբ. Ըբ Ես-ոսո-Ես-ոսես. Հեհ-ախ ախեհ. Զբ ասո-.

Dare nelle furie, } *s'emporter, être en fu-*
Furiare, *vn.* } *reur.* Ախեհնել. զայրանալ. Նայ. բրդել ի բարկութիւն. Կատաղել. Ֆոսոսոբհաե Խոհեհ-ե Ես-ոսեհ. Իհես Ես.

Furibóndo, a, *a. furibond, e.* կատաղի. մոլեգին. մոլի. զայրացեալ. Ֆոսոսոբհաե Ես-ոսես.

Furière, *sm. fourrier, m.* յառաջնորհայ պատրաստիչ օթևանաց. Նախապատրաստ ա-ոսեՀորդ. Ֆեհոեֆ Խեհոեհ Ախեհեհ.

Furiosamente, *av. furieusement.* մոլեգին. զայրագին. անՀաղթ օրմնութեամբ. զազանաբար. Ինեհեվ-ե Իե. Ախեհսեհ Կնդ.

Furiosità, *sf. fureur, f.* կատաղութիւն. Ինհեվ-ե Խոհեհ.

Furióso, a, *a. furieux, se.* զազանագեալ. մոլեգին. կատաղի. մոլի. 2. բուռն. սաստիկ. անՀաղթին. Ֆոսոսոբհաե Խոսոս. Ախեհոե. 2. Ախ-ախ. Զբ ասո-. Ես-ոսեհես.

Furóre, *sm. fureur, f.* կատաղութիւն. մոլութիւն. զազանութիւն. զայրուցք. յիմարութիւն. 2. սաստկութիւն. ուժգնութիւն. Ինհեվ-ե Խոհեհ. Խոսո. Ախեհ-ոսոՀես-ե. 2. Ես-ոսեհ. Հնա՛ն.

A —, *furieusement.* մոլեգնաբար. զայրագին. Ինհեվ-ե Իե. Խոսո ասո-.

Furtivamente, *av. furtivement.* գաղտ. գաղտագողի. ի ծածուկ. Ինեհեվ-ե. Ախեհեհ. Ես-ոսոՀես-ե.

Furtivo, a, *a. furtif, ve. caché, e.* գաղտիկ. գաղնապ. ծածուկ. ծածկեալ. Ինեհեվ-ե Ախեհեհ.

Furto, *sm, vol, m.* գողութիւն. գողոն. գողանի. Իոսոսոբհաե. Ես-ոսոՀես-ե.

Di —, *en cachette.* ի ծածուկ. գաղտ. գաղտագողի. Ինեհեվ-ե. Ես-ոսոՀես-ե Ախեհեհ.

Furúncolo, *sm. furoncle, clou, m.* խաչաբան. Ախոսեհ.

Fusággine, *sf. fusain, m.* ծիտի խոց. ծառ Իեղ ա- ցանկաց բանաձ, որով փայտեն իւ կազմեն. ծաղիկն ի ներսոսութիւն չորեքանկիւնի խուրձ է. * խուրձի. * Իհեհեհ. Ես ոսոՀես-ե-ոսոսոբ.

Fusája, *sm. tourneur de fuseaux, m.* գործիչ խոյ. Խեհ. ոսոՀեհեհոսե.

Fusajuolo, *sm. peson pour mettre aux fuseaux, m.* ֆսեհոն խոյ. ոսոՀեսե-թ.

Fusáro, *sm. v.* Fusággine.

Fuscellétto, } *sm.* dim. *fétu, m. brochette, f.*
Fuscéllo, } *չիղ. խոխ. չեբա. Կեսե. ես-*
Fuscellúzzo, } *ես Ես-ոսեհ. ոՀես-ես-ե ես-ոսոսոբ.*

Fuscínola, *sf. fourchette, f. ramoneur, ես-ոսոսոբ.*

Fuseragnolo, *sm. fait comme un fuseau, qui a des jambes de fuseau.* ոսոսոբ մարմամբ. Ծիրանաձ. Նոսոբ. ոսեՀե ես-ոսոսոբ Իհեհեհ.

Fusibile, *a. fusible.* Հալելի. ոսեՀելի. ոսեՀ-ոսես-ե. Ես-ոսե.

Fusióne, *sf. fusion, f.* Հալումն. ես-ոսոՀես-ե. Ես-ոսոՀես-ե Ախեհ. Ախեհես.

Fúso, *sm.* (fúsi, *m. pl.* fúsa, *f. pl.*) *fuseau, m.* 4. *fût, m.* 5. *sonde, f.* 6. (t. di blas.) *fusée, f. corne, f. bois, m.* Իե. * Իհեհ. 2. երկաթի առանցք գործեացն պատելոյ. 3. կոզոի Իոսոյ ծոսոս. 4. բուռ սեան. 5. չամփուր մաքսատուց. 6. Ես-ոսոսոբարք իոյ պատելոյ կամ Նշոյ. 7. սատկն եղջերաց կամ եղջերւ եղջերաւի. Յ. Ախեհեհ. ոՀես-ե. 2. Ես-ես-ե. Ես-ոսոՀես-ե Ախեհ. Ախեհ. 3. Յ ոսեՀես-ե ոեՀես-ե. ոՀես-ե ոեՀես-ե. 4. ոՀեհես-ե ես-ոսոսոբես-ե, ոեՀես-ե. 5. Ես-ոսոՀես-ոՀես-ե. Ախեհ. 6. Ես-ոսոՀես-ոՀես-ե. ոՀես-ե Ես-ոսոսոբ ես-ոսոՀես-ե Ախեհ-ե. 7. Ես-ե ես-ոսոՀես-ե. Ես-ե.

Camminare sul —, *se pavaner, se rengorger.* ոՀեսոյ. պարծ չղջեհ. Նայեհ. ասմասրեհ. Ես- Ես-ե. Ես-ոսե Ես-ես-ե.

Far le fusa torte, *faire porter du bois à son mari.* անիրաւել չայր խ. չղջեհ ընդ առն այլոյ. Ես-ես- ոսոսոբ ոՀես-ե. Ախեհեհ ես-ոսոՀես-ե Ես-ոսոՀես-ե Ես-ոսե.

—, a, *a. fondu, e.* Հալեալ. Ես-ոսեհալ. Ասես-ես-ե. Նոյ. Ես-ոսե. Ես-ոսոՀես-ե. ոՀեսոյ-ես-ե. ոՀես-ե.

Fúsolo, *sm. tibia, m.* 2. *axe du moulin, m.* ոսոր. Խոչոսոսոր. 2. ասաՀոյ ազոբեայ. Ես-ոսե. 2. ոՀես-ես-ե ոՀես.

Fusóne, *sm.* (cervíatto di due anni) *daguet, m. brocard, m.* երկեհասն որմի եղանց. երկեհասն ուղ, եղնորիկ. Խոյ Ես-ես-ոսո Ես-ոսե.

A —, *à foison, copieusement.* առատապես. Ես-ոսե. յորդառատ. Նոր. Նոս. ես-ոսե ես-ոսե. Ոսոյ.

Fústa, *sf.* (navicella da corseggiare) *fuste de corsaire, f. 2. flambeau, m.* Նաս. Հինոյ ծոսոս. 2. Ես-ոսե. Ես-ոսե. Ես-ոսե Ախեհ. 2. Ես-ոսե.

Fustágno, *sm. futaine, f. coton.* Իոյ. ի բամբակ. ոեՀ ոեՀես-ե.

Fustáto, a, *a. fûté, e.* (գեղարդն) պլատպուն բեհ. Ծակաբեալ ի ներքոյ. այս Իոյն որոյ բանն ես. երկաթին այլ ես. այլ գանով կամ գործածով Իոյն). (Հաղոսոյն) ոՀեհեհ-ե-ոսե.

Fusticéllo, *sm. petite tige, f. petit tronc, m.* ցանգուած. բուն փոքրիկ. ասե. Խոհ ոեՀես-ե.

Fústo, *sm. tige de fleur, f. 2. tronc d'arbre, fût d'une colonne, m. 3. tronc du corps humain, m.* ցանգուած. ոՀ. 2. բուն (սեան, ծառոց). 3. ծուն, կոզ մարմնոյ. ասե. 2. (ոՀես-ե. ասե-ե) ոեՀես-ոսե. 3. Իեհեվ-ե. ոեՀես-ե.

Fútile, a. *frivole, vain.* պոսոյ. զեղուն. ոՀես. Ես-ոսեհ-ոսե. ոՀեհ-ոսե-ե. Հերե.

Futuramente, *av. à l'avenir, jtemps.* ասե. յաոսոյ- ասե. ոՀես-ոսե.

Futúro, *sm. l'avenir, le temps futur. 2.* (t. di gramm.) *futur, m.* յաոսոյ. Հանդեր-

ձեռք. *ժամենակ*. 2. ապառնի ժամենակ (բանիկ). Ի՛ւ ընթեր ըՀոն. 2. գործողութ. — a, a. *futur*, e. Ղանդերձեակ. գալոց. ապառնի. Ի՛ւ ընթեր. ըՀոնթ. գործողութ.

G.

G, *sm.* settima lettera dell' alfabeto, e la quinta delle consonanti.

Gabára,) *sf.* (barchetta che va a vele ed a
Gabárra,) remi) *gabare*, f. Դաս. ինչ բնակոց. ապիարան Դաս. բնակոց. պէտ ցինս ի ծուէԼԸ. Ի՛ւ ըՀոնթ ՂաՀոն.

Gabarière, *sm. gabarier*, m. Դաս.ապիս կամ պէս ապիարան Դաս.ոն բնակոց. 2. բնակոցներ Դաս.ոց. ար բնակիս ի Դաս.ս կրիչ կամ պատ պրապս ինչիցէ. Ղաս.ոնջ. Ղաս.ոնս ասկիցի. 2. Ղաս.ոնջ. Ղաս.ոնս ճանՀալ. Ղաս.ոնս Ի՛ւ ընթեր Ի՛ւ ընթ.ոն ընթեր պէշտոն ճանՀալ.

Gabbadéo, *sm. hypocrite*, m. կեղծաւորեալ բարեպաշտ. կեղծաւոր. պոյրկ. ոսոխ Ի՛ւ ընՀոն.

Gabbamento, *sm. tromperie*, f. խաբեու. Թիւն. գաս. ալ. ենթ.

Gabbamóndo, *sm. fourbe*, *imposteur*, m. խաբեպայ. Ղեծպատր. ենթեղծող. հիւԼեծոր.

Gabbanélla, *sf. capote*, f. *surtout*, m. ԹիՀոց. գնչ.ոս Ի՛ւ ընթ.ոն. ենթ.

Gabbáno, *sm. balandran*, m. Թեզանաւոր. վերարկու. ԹիՀոց. Ի՛ւ ընթ.ոն Ի՛ւ ընթ.ոն.

Gabbáre, *va. tromper*. խաբել. պատել. ալ պատՀոն. պատ.

Gabbársi, *vp. se moquer*, *se railler*. 2. *être trompé*. Ղպտ, խաղ առնել. 2. խաբել. պատել ընել. Ղեղտ. Ղոսոխ Ի՛ւ ընթ. 2. ալ ընՀոն.

Gabbatóre, trice, *s. trompeur*, *se. fripon*, *ne*. խաբեպայ. Ղեղտաւոր. ալ պատՀոնջ. ՂիւԼեղոս. ՂիւԼեղոսուՀի.

Gabbévole, *a. trompeur*, *se. faux*, *sse. captieux*, *se*. 2. *facétieux*, *se*. պատիր. խաբեպատիր. սուտ. 2. խաղայ. Ղպտու. Ղպտ.ատնու (բանիկ). ալ պատՀոնջ. Ի՛ւ ընթ. 2. Ի՛ւ ընթ.ոն Ի՛ւ ընթ.ոն.

Gábbia, *sf. cage*, f. 2. *cabas ou panier à pressurer des olives*, m. 3. *muséliere à mulet*, f. 4. *juchoir*, m. *cage*, f. 5. *hune*, *gabie*, f. 6. *nasse*, f. 7. *prison*, f. Վանդակ. 2. Կոգով կամ ամօրի ած ի գեԼիՀ ձիՀաւոգոյն ստեղոյ. 3. Հիւսկէն բերանաԼայ ծղոնաց. 4. Ղպտ.ոցիչ. Վանդակ ՂաՀոց. 5. ՀաՀաղազ Ղաս.ու. 6. Կոգով, ուռկան Ձկան. 7. բանդ. տուն բանտի. ենթեղ. 2. վիշինի եՀէկ Ի՛ւ ընթ.ոցոյ ենթ. Ի՛ւ ընթ.ոն ոՀէկ. 3. ապԼէ.ընթ. ոՀէկ. ընթ.ոն. 4. Ի՛ւ ընթ. Հայկ.ոնական. 5. ընՀոնընթ. Ի՛ւ ոՀէկ. 6. ոՀ ոՀէկ. 7. ընթ.ոն. ՂաՀ.

Da —, *fou à lier*, m. արժանի բանտի. մտի. ընթոյ. վիշինի ոՀէկ. ենթեղ.

Vela di —,) *le hunier*, m. առագաստ ընա.

Gabbie, *pl.*) կաղապ Ղաս.ու. ընՀոնընթ ԻՀԼ ոՀէկ.

Gabbiájo, *sm. faiseur de cages*, m. գործիչ վանգակաց. ենթեղոցի.

Gabbiáno, *sm. mouette*, f. *orfr*. Թռչուն ինչ. պ.ոլ.ոՀոց. ար ՆԼ Ի՛ւ ընթ.ոն ոՀէկ ոՀ.ոն.

— a, *a. grossier*, *impoli*, e. ամրարկի. չինականադրի. Իւղոն. Ի՛ւ ընթ.ոն.

Gabbiáta, *sf. une cage pleine*, f. վանգակ ու Թռչուն. ար ենթեղ ենթ.

Gabbiére,) *sm. gabier*, m. գնա. պաՀանորգ
Gabbiéro,) Ղաս.ու. Ի՛ւ ընթ.ոնՀոնՀոն. ոՀէկ.

Gabbionáta, *sf. gabionnade*, f. պատնէշ. Ղոգակոյտ պատեալ ցանկով. Ի՛ւ ընթ.ոն ոՀէկ.ոնՀոն ոՀէկ.

Gabbione, *sm. grande cage*, f.) *gabion*. m. վանգակ մեծ. 2. պատնէշ. ցանկ պատ. Ղիչոց. պատատպաց. պ.ոլ.ոՀ ենթեղ. 2. Ի՛ւ ընթ.ոն ոՀէկ.ոնՀոն. ոՀէկ.

Gabbiózzo, *sm.* (t. di mar.) *mât de hune*, m. կայմ Ի՛ւ ընթ.ոնպրին. ընՀոնընթ ոՀէկ.

Gábbo, *sm. raillerie*, f. խաղ. Ղաղր. ընթ. ընՀոնթ.

Pigliar a —, *badiner*. խաղալ. կատակել. ընթ. ընՀոնթ Ի՛ւ ընթ.

Farsi — di checchessia, *se moquer*. Ղաղր առնել. պլպանել. Ղեղտ. Ղոսոխ Ի՛ւ ընթ.

Gabélla, *sf. impôt*, m. *douane*, *gabelle*, f. մաքս. տուրք. բաժ. Ի՛ւ ընթ.ոն. պոՀ. Վերի.

Gabellábile, *a. sujet aux droits*. 2. *blâmable*. ընդ մաքսիս անկեալ. 2. եպերելի. պաքսաւելի. Ի՛ւ ընթ.ոն Վերիչ (ոՀ). 2. ընՀոնՀոնՀոն. ՂոսՀոն.

Gabellare, *va. payer la gabelle*. տալ մաքս. Ի՛ւ ընթ.ոն Վերիչ.

Gabellétta, *sf. petit impôt*, m. ոտկաւ մաքս. ոՀ Ի՛ւ ընթ.ոն.

Gabelliére, *sm. commis aux gabelles*, m. մաքսաւոր. Ի՛ւ ընթ.ոնՀոն.

Gabinétto, *sm. cabinet*, m. գաՀգրեՀ. ներքին սենեակ. 2. գաՀգրեՀ արքայի. տուն, տաՀար խորհրդոյ. գիւան. 3. գաՀձարան, տաՀար ապիս. Հին, գեղապաթիւա իրաց. *թանգարան. Խալվերիսակ. Իւղոս. 2. ոՀ.ոնՀոն. ոՀէկ.ոնՀոն. 3. Ղոսոխ վերիչ ենթեղ. Ի՛ւ ընթ. Ի՛ւ ընթ.ոն ղաՀոց. Վերիչոնթ. Ղաղրոն.

Gággia, *sf. hune*, f. 2. (pianta) *cassie*, f. Թռչնագաղ. 2. տունի ինչ Ի՛ւ ընթ.ոնՀոնՀոնՀոնՀ. *փուշկեղեւ. ընՀոնընթ. 2. ՆԼՀ ոՀէկ.ոնՀոնՀոնՀոնՀ ոՀէկ ՆԼ.

Gaggiáto, *sm. gage*, *otage*, m. 2. *sataire*, *gages*, m. առՀաւատիւոյ գրաւ. պատանդ. 2. առՀիկ. վարձք. բեՀնն. Ղոսոխ. ենթ. ՆԼ. 2. ենթեղեն. Ի՛ւ ընթ.ոնՀոնՀոնՀոնՀ. ոՀէկ.ոնՀոնՀոնՀոնՀ

Gagliárdo, *sm.* (t. di mar.) *gaillard*, m. բերդ յառաջին կողմն եւ ի խելս նաւուն. կամ ոտանեղինքեան նաւուն:
— a, a. *vigoureux, se. Syn.* զօրաւոր. զօրաւոր. ուժգին. քաջն. առոյգ. խօսնդ. կենդանի. կենդանի. ուժգին. զօրաւոր:
Cervel —, *fantasque.* վէս. խիտ. աշտ. նաեղ. ինդիկ:
— *av. fortement.* ուժգին. առոյգաբար. զօրաւորապէս. կենդանի. կենդանի. ուժգին. զօրաւոր:

Gáglio, *sm.* (materia con cui si rappiglia il cacio) *présure*, f. 2. (pianta) *caille-lait, gaillet*, m. խաժաղ (պանրոյ). 2. բոյս մանգիլ կաթեան. ոչ ոչ ոչ. 2. ոչ ոչ ոչ

Galeótto, *sm. forçat, galérien*, m. գերի պա-տիժակրի Նաւուց· Լեռինիների· գ-ո-Լէոնէոտ. Լեռինիների Եռեսին·

Galéra, *sf. galère*, f. պատիժակրի Նաւ· Լեռ-ներէ· Լեռինիներ· գ-ուսդ·

Mettere, mandare in —, *envoyer aux galères*. ի ծեռ Նաւապետի ետն արկանել· գ-ու-րեալ զ-ծեռ, զ-Նաւ·

Galétta, *sf.* (t. di mar.; specie di biscotto) *galette*, f. պաքսամատ· կակուղ Հաց· Լեռ-ներէն· գ-ուլէն·

Galigáio, *sm. cordonnier*, m. կաշեչակար· կարասակ· գ-ուս-ուդ·

Galigamento, *sm. ébloui ssement, trouble dans la vue*, m. չլսումն ի ծեռ· քայքայեալ աչաց· Լեռվ գ-ուլէն· Լեռվ-ներէն· Լեռ Լեռ-ներէն·

Galigáre, *vn. avoir la vue trouble*. չլսնալ· քայքայել աչաց· Լեռվ գ-ուլէն· Լեռվ-ներէն· Լեռ Լեռ-ներէն·

Galióne, *v.* Galeone.

Galiósso, *sm.* (giuoco di sette guglie ritte in terra, a cui si tira con pallotola a chi ne fa più cadere) *sorte de jeu*. խաղ Լեռ-ներէն ելուն·

Gálla, *sf. noix de galle*, f. 2. *gland*, m. գ-ուսդ· 2. կաղին· Հագ· Հագ· գ-ու· 2. Լեռ-ներէն· գ-ուլէն·

Stare a —, *nager, flotter sur l'eau*. 2. *être au-dessus, surpasser*. Նժել ի լողալ ի վերայ ջուրց· Հագալ ի ջուրս· 2. գերի ի վերայ Լեռել· անցանել· առաւելուլ· յաղեին·

— ի-ուն-ուդ Լեռ-ներէ· Լեռ-ներ-ուդ· 2. ի-ուն ելուն· գ-ուլէն·

Essere a —, *être au-dessus, surpasser*. գերի ի վերայ Լեռել· անցանել· գանգանել· ի-ուն ելուն·

Gallare, *vn. nager sur l'eau*. 2. fig. *nager dans le plaisir*. լողալ· Նժել ի վերայ ջուրց· 2. փաղիանալ· Լեռել ի յգիտենան. ի յապատ փաղիանեան մանկիկ· — ի-ուն-ուդ Լեռ-ներէ· Լեռ-ներ-ուդ· 2. Լեռ-ներ-ուդ· գ-ուլէն·

Gallástro, *sm. vieux coq*, m. պապաղ ամեն· Հինաւուրց· պ-ուլ-ուդ· Լ-ուլէ ծերօ·

Galleggiáre, *vn. flotter, nager sur l'eau*. յաղեին ի վերայ ջուրց· լողալ ի վերայ ջուրց· — ի-ուն-ուդ Լեռ-ներէ· Լեռ-ներ-ուդ·

Galleria, *sf. galerie*, f. պրաշ· պրաշ Ճեմե-լոյ· պրաշ երկայնաձայ· 2. պրաշ, անց-դ Նեց եւ Նոցրս· 3. պրաշ, առանձ, գանձարան պատկերաց, արձանաց եւ այլոց Նմանեցաց· ի ծանդարան· 4. չուրջ տեսա-Նելեաց տեղիք· Նատելիք· աթոռոց· 5. գետ-Նաջրոց· 6. պատշգամ ի խելո Նատ. պատշ-գամ գանգակատան· — ի-ուն· Լեռին — ուսդ· Լեռ-ներէ· — ուն· գ-ուսդ-ուլ· Լեռ-ներ-ուդ· 2. գ-ուսդ-ուլ· Լեռ-ներ-ուդ· 3. Լեռ-ներ-ուդ· գ-ուսդ-ուլ· Լեռ-ներ-ուդ·

Gallétto, *sm. petit coq*, m. պապաղ փո-քրիկ· գ-ուլ-ուդ Լօրօ·

Gallicáno, *a, a. gallican*, e. գաղղիացուց· գաղղիական· գ-ուն-ուդ-ուլ-ուդ· գ-ուն-ուդ-ուլ-ուդ Հ-ուն-ուդ· գ-ուն-ուդ-ուլ·

Gallicínio, *sm. temps de la nuit où les coqs chantent*, m. Հատ-ուսս· խաւեր պապաղի. Լօրօ· Լեռ-ներէ· Լօրօ· Լեռ-ներ·

Gallicísmo, *sm. gallicisme*, m. առանձին բարբառ· բարբ· պ-ուլ-ուդ բանիկ գաղղիա-ցուց· գ-ուն-ուդ Լեռ-ներէ· Լեռ-ներ-ուդ գ-ուն-ուդ·

Gallína, *sf. poule*, f. մարի· Հաւ· Լեռ-ներ· Լեռ-ներ· Հ-ուլ-ուդ·

— di Faraone, *poule de Barbarie*, f. մարի բարբարոսաց· գ-ուս-ուդ-ուլ Հ-ուլ-ուդ·

Gallináccio, *sm. dindon*, m. *poule d'Inde, dinde*, f. 2. *espèce de champignon*, f. գ-ուն-գիի Հաւ· 2. ագ. անկոյ· գ-ուն Լեռ-ներ-ուդ· 2. ի-ուն ուլ Հ-ուն-ուդ·

— a, *a. de poule*. Հաւ-ուս· Հաւական. Լեռ-ներ-ուդ գ-ուն-ուդ-ուլ-ուդ·

Gallinájo, *sm. pouleiller*, m. վաճառակ· տե-ղի Հաւուց· * Հաւնոց· Լեռ-ներ-ուդ· գ-ուն-ուդ-ուլ·

Gallinélla, *sf. poulette*, f. Հաւ, մարի փո-քրիկ· Նաւ մարեաց· * վառելի· * Հաւնագ· գ-ուլէ· գ-ուլ-ուդ Լեռ-ներ·

Gallinélle, *sf. pl.* (costellazione) *pléiades*, f. pl. յագնաւաճգք· * բոլոր· Լ-ուլեր· գ-ուլ-ուդ Լեռ-ներ· գ-ուլ-ուդ·

Galliône, *sm. chapon manqué*, m. 2. *gros homme*, m. ի ծերպնաւար կոլար Հաւ· * ան-կատար արձան· 2. պր յաղեն անգամ՝ յոր-Լեռը ընելէն· 2. ի-ուն Լեռ-ներ· Լեռ-ներ-ուդ·

Gállo, *sm. cog.* m. 2. *Gaulois*, m. պապաղ· Հաւ· * պրլոր· 2. գաղղաացի· գաղղի-Լօրօ· Լօրօ· գ-ուն· 2. Լ-ուլ ֆրանսէզ·

— di montagna, *coq de bruyère*, m. վարդի պապաղ· Լ-ուլ-ուդ Լօրօ·

— d'India, *coq d'Inde*, m. Հնդիկ Հաւ· Հնդ-ուս Հ-ուս-ուդ·

Gallonáre, *va. galonner*. գարգարել վեր-ի-ուս գրաց· Լեռ-ներ-ուլ-ուդ· Լեռ-ներ ծոմն· գ-ուլ-ուդ·

Galóne, *sm. galon*, m. ժապաւէն· Նագ· Լեռ-ներ· գ-ուլ-ուդ Լեռ-ներ·

Galória, *sf. transport de joie*, m. ուրախա-թիւն· գ-ուն-ուն-ուդ· Լ-ուլեռն· գ-ուլ-ուդ·

Galoriáre, *vn. être transporté de joie*. ուրախ լինել· գ-ուն-ուլ· Հագալ լինել· խայ-տալ· գ-ուլ-ուդ· գ-ուլ-ուդ-ուն-ուդ Լեռ-ներ-ուդ·

Galózza, } *sf. noix de galle*, f. գ-ուսդ·

Galózzola, } Լ-ուլէ·

Galluzzáre, *vn. tressaillir de joie*. Հագալ լինել· ուրախ լինել· գ-ուն-ուլ· գ-ուլ-ուդ-ուն-ուդ Լեռ-ներ-ուդ·

Galoppáre, *va. galoper*. ի չորս արշաւել· գ-ուլ-ուդ Նաւ Լեռ-ներ· Լեռ-ներ· գ-ուլ-ուդ-ուլ-ուդ·

Galoppáta, *sf. galopade*, f. ի չորս արշաւելն· գ-ուլ-ուդ-ուլ-ուդ·

Galoppatóre, *sm. qui galope*. որ ի չորս արշաւէ· գ-ուլ-ուդ-ուլ-ուդ· գ-ուլ-ուդ Նաւ Լեռ-ներ·

Galóppo, *sm. galop*, m. ի չորս արշաւելն· գ-ուլ-ուդ-ուլ-ուդ· Լ-ուլ-ուդ· գ-ուլ-ուդ Նաւ Լեռ-ներ·

Galóscia, *sf.* (sorta di soprascarpa) *galoche*,

socque, f. կրկին Հագաքափ. մեկ պաշտպան կաւշաց. Խոփ Խոթ.

Galúppo, *sm. goujat*, m. 2. *homme de rien*, m. բնութակիր, Ծառայ զօրուն. 2. այր անարդ, արհամարհ. գեռեհ. Ութիւն. ՈՒՐ ԻՐԱՐՔ ԻՐԱՐ. 2. ՈՒՐՔ ՈՐՈՄ. ՀԱՅՈՒԹ.

Gámba, *sf. jambe*, f. 2. *tuyau*, m. *tige*, f. սրունք. 2. ցօղուն. ԱՌ. ԴԱՌԱԹ. ԴԱՂԱՐ. 2. ՈՒԴ. ՈՐՈՂԱՅՆ ՈՒԴԸ.

Darsi, darla a gambe, *s'enfuir*. փախչել. խոյս տալ. Փախիլ.

A gambe alzate, *la tête en bas* գլխիվայր ԴՈՂ ԱՂԱՂԸ.

Gambáccia, *sf. vilaine jambe*, f. սառաց. յոռի սրունք. վերս ի սրունսն առնուէ. ԴԱՌԱՂԸ ԽԱՂԱՂՈՒՄ. ՈՍՐՈՂՄ.

Gambaréccia, *sf. jambe ulcérée*, f. սրունք վիրաորևալք. ԽՈՐՈՂՈՒԱԾ ԴԱՌԱԹ.

Gámbero, *sm. écrevisse*, f. խեցգետին փոքրիկ. խեչափառ. ԼՈՂՈՒԾՈՂ. ԼԵՌԱԼԵՏ. ԽԵՒԼԵՏ.

Gamberuólo, *sm. armure de jambe*, f. սրունգապանք. ՆՈՂՈՒՆԴ.

Gambettáre, *vn. gambiller*. շարժել գրունսն. ՅՈՒՐԱՐԵԼ ՈՒԼՈՒՐԱԼ.

Gambétto (dare il), *va. donner le croc-en-jambe*. գի եգու ցանել. ՈՒՍԻՑ. ՅՈՒՑ ԼԵՒԵԼ.

Gambiéra, *sf. armure de jambe*, f. սրնաւպանք. ՆՈՂՈՒՆԴ.

Gámbo, *sm. tige*, f. բուն Ծառոյ. 2. ՈՍՏ. ցօղուն. ՈՒՂԻՂ ԿԱՐԾԻ. 2. ՈՍՏ.

Gambóne, *sm. grosse jambe*, f. սրունք մեծ. ՊՈՒՆ ԴՈՂԱՐ.

Gambúccia, *sf. petite jambe*, f. սրունք փոքր. ՓՈՒՆ ԴՈՂԱՐ.

Gambúto, a, *a. qui a tige*. 2. *qui a de longues jambes*. որ ունի ցօղունս. 2. որոյ երկայն սրունք կան. ՈՒՂԼԸ. 2. ՈՒՂԱՆ ԴԱՌԱԼԸ.

Gamélla, *sf.* (vaso per la minestra) *gamelle*, f. անօթի կերակրոյ զինուորաց. ՅԱՆՈՒՐԳԱՑ. ՈՒՐՈՒԼԵՐԻՆ ԻՒՐԱՔ ՓՈՂԸ.

Gána (di, di buona), *av. volontiers*. կամաւ. յօժարութեամբ. ՀՐԱՒԻՐ. ԽՈՒԽԹ ԻՒՐ.

Ganáscia, *sf. ganache, mâchoire*, f. ծնօտք. ծամելիք. ԼԵՆԵՔ.

Gánclo, *sm. crochet, croc*, m. երկաթի կոր. ԼԵՒԻԼԸ.

Gangheráre, *va. attacher aux gonds*. ագռեցանել է դղնեիս. ԲԵՒԵԻՒ ԼԵԼՐՄԱՆ.

Gangherétto,) *sm. dim. petite agrafe*, f. 2. **Gangherino**,) *petit gond*, m. կոր երկաթի փոքր. 2. դղնեի փոքր. ՓՈՒՆ ԼԵՒԻԼ. 2. ՓՈՒՆ ԲԵՒԻ.

Gánghero, *sm. gond*, m. 2. *pôle*, m. դղնեի. 2. բեւեռ երկնից. ԲԵՒԵՌ. 2. ԲՈՒՆ.

Gánglio, *sm. ganglion*, m. խառնուած. հիւռ. գնդակ ջղաց. 2. պատճէն անցաւ. ՆԵՐԻՒՆԵՐԻՑ ԲՈՂՈՔՈՒՆ. 2. ՈՒՐՈՒԱՆ ՅԵՒ ԱՒԱ.

Gángola, *sf. amygdales*, f. pl. 2. *écrouelles*, f. pl. միաք կակղութիւն ի ձեւս ընդ.ՀՆՈՒԱՆՔ ԱՂԻ. 2. պատճէն ջղոյ գնդակոցաց. ՊԱՂԱՆԴԱՑ ԴԱՒԹԻՆ ՆԵՐՔԻՆ ԻՒՐԵՐԻՆ. 2. ՈՒՐ. ԼԱՒ.

Gangolóso, *a. plein de glandes*. պատմեալ լի. ՈՒՐԼՈՒ.

Gangréna, *sf. gangrène*, f. խլրդին. ԽՕՐ. ՈՒՀԼԻ.

Gangrenóso, a, *a. gangrené*, e. որ ունի խլրդին. ՈՒՀԼԵԼԻ.

Ganimède, *sm. muguet, dameret*, m. ֆոպ. ԼԱՒՈՒԱՀՈՒՆ. ՎԱՀԱՆԻՔ.

Ganníre, *vn. glapir*. 2. *se plaindre*. ՈՌՈՐԱ. 2. ողբալ. կռնչել. լալ. գոչել. ԽՒՆՔԱԼԼ. 2. ՁԵՌՆ ԼԻՆԵԼ. ԽՒՆՔԱԼԼ.

Gánza, *sf. maîtresse, amante*, f. սիրօղ. ցանկայօղ. ՀԱՐՑԱՆՔ.

Ganzáre, *va. faire l'amour*. ցանկալ. սիրել. ՈՒԼԼԸ, ՊԵՂՈՒՆԵՑ ՏԼՄԸ.

Gánzo, *sm. amant, galant*, m. սիրօղ. ցանկացօղ. ՈՒԼԼԸ. ՎԱՀԱՆՈՒՆ.

Gára, *sf. dispute, émulation, rivalité*, f. մրցութիւն. Հակառակութիւն. կռիւ. ԲՈՐԲԱ. A —, *à qui l'emportera*. մրցելով. զմիմեանս ելանելով. ԻՐԱՐԱ ԼԻՆ. ԻՐԱՐ ԱԲՐՆԻ ՆՒՈՒՆԻՑ.

Andar a —, *batailler*. ԿՌՒԼ. ԴՐՆԼ. կռուիլ. ԻՐԱՐԱ ԲԱՌՆԱԼ. ԽԱՒԼԻԼԵ ԽԻՆԵԼ.

Garabullàre, *va. tromper*. խարել. պատրել. ԼՈՒՐՓԱԼ.

Garagollàre, *va. caracoler*. ՀՊՂՈՐԴԼ. ԿՐԻՒԱՊԱՐ. ՈՒ ԸԼԼ ԱԲԵՒԱԼ.

Garagóllo, *sm. caracole*, f. ՀՊՂՈՐԴԱՄԻՒԹԻՒՆ. ՈՒ ԸԼԼ ԱԲԵՒԱԼ.

Garamantite,) *sf.* (specie di diaspro) *gre-* **Garamánzia**,) *nat*, m. մեղեսիկ. ԱԲՂԱՆ.

Garantía, *sf. garantie*, f. երաշխաւորութիւն. ԱՓՁԵԼԻԼԵ. ԱՓՁՈՒԹԻՒՆ.

Garantíre, *va. garantir*. երաշխաւոր լինել. ԱՓՁԵԼ ՏՂՄԸ.

Garavina, *sf. mouette cendrée*, f. գորՅՈՐ. գիրբաղեղէն ֆուրն. ԱԲՐ ԳԻՆ ֆուռ.

Garbáccio, *sm. impolitesse*, f. ամոթագուՅթիւն. ԽՕՐՀՆԱՆԱՑ. ԽՕՐԱՄԱՆԱՑ.

Garbáre, *vn. plaire, avoir de la grâce, agréer*. ՀԱՃԱՑ, ընդունելի լինել. ՀԱՃԱԽԱՐ ԼԻՆԵԼ.

Garbatamènte, *av. avec bonne grâce*. բարեաբար. քաջ. ՈՒՌՈՒԱԳՈՒՆ. ԽՕՂՃԻ. ԱՒՆԵԼԻ. ԽՈՒԽ Ի ԽՐԽՈՆ ԻՒՐ.

Garbatezza, *sf. agrément*, m. *politesse, courtoisie*, f. ազնուականութիւն. բարեբարուքութիւն. քաղքրաւորութիւն. ՏԱՐԱԿԱՐԱՐԱԳԻՒԹԻՒՆ. ԼՈՒՌՆԻՑԻՒ. ԽՐԽՈՆԱՆ. ԽՂՃԱՆ.

Garbáto, a, *a. gracieux, se. poli, e.* ազնուական. բարեբարոյ. քաղքր. ՀՆարՀալիք. ԼՈՒՌՆԻՑ. ԽՐԽՈՆԱՆԱԼ.

Garbatúccio, a, *a. joliet, te. mignon, ne*. փոքրիկ. ՓՈՒՆ. ԽԱՂ.

Garbatúra, *sf. bonne grâce*, f. գեղեցկութիւն. շնորՀք. վայելչութիւն. ԼՈՒՆՑԻՒՐ.

Garbeggiáre, *vn. agréer, plaire*. հաճոյ. ընդունելի լինել. ՀԱՃԱԽԱՐԼ ԼԻՆԼԸ.

Garbíno, *sm.* (vento) *vent du sud-ouest*, m. արեւմտեան հարաւ. ՀՈՎԻ ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՐաւոյ. ՁՈՏ.

Garbo, *sm.* gentillesse, f. 2. courbure, f. ազնուամտութիւն. բարեպատկերութիւն. 2. կռնակիի. ըմբաջիլ. երես. 2. երեսիկ։
Uomo di —, honnête homme, m. այր ազնուական, բարեպատկեր. երեսաչուք, ըստ ներմի ելի։
— a, *a.* âcre, piquant, *e.* բարկ. կծու. սուր. սրտիկ։
Garbuglio, *sm.* confusion, f. 2. émotion, révolte, f. խառնակութիւն. 2. խռովութիւն. դառնութիւն. 2. վրդովմունք։
Gareggiamento, *sm.* émulation, f. մրցումն. կռիւ. նոյնութիւն. նմանութիւն։
Gareggiare, *vn.* être en concurrence. մրցել. ընդ միմեանս կռուիլ. նախանձել. նախանձորդ. նախանձընդդէմ լինել. նոյնութիւն. նմանիլ. նմանութիւն։
Gareggiatore, trice, *s.* rival, *e.* մրցող. նախանձորդ. նախանձընդդէմ. նոյնութիւն. նմանիչ։
Gareggioso, *sm.* querelleur, m. կռուազող. վրդովիչ. նեղիչ։
Garenna, *sf.* garenne, f. տեղի, որ զերծ ազգ անգամոց. որս նուիրեալ. օրէնսդրեալ եղէ։
Garétto, *sm.* jarret, m. յետին կողմն ծնկացդ. 2. կրկնատ ցեսին ամրց չորքոտանեաց. տես գնդակ։ 2. հաշտարար պատերազմի երէց։
Gargagliare, *vn.* murmurer խոխոջել. լուծանել։
Gargagliáta, *sf.* charivari, m. չնչուկ. ազմուկ. ձեռնոց. աղբատարք։
Gargantiglia, *sf.* (sorta di collana) collier de femme, m. քարանմանեակ. մանեակ. ձեռնոց։
Gargarismo, *sm.* gargarisme, m. ցաւ բժշկական գործ ասորակերպ. 2. ասորակերպ աղբատարք ներեցոյ ասս։ 2. աղբատարք։
Gargarizzare, *va.* gargariser. ասորակել. ասորակերպ գործել. աղբատարք լինել։
Gargatta, *sf.* gorge, f. gosier, m կոկորդ. ընծայող. խոչափող. ոզոյն. ներքին. ներքնապատ։
Gargione, *sm.* garçon, m. մանուկ. ըմձուկ. ծլուկ։
Gargo, a, *a.* rusé, *e.* խորագէտ. խորամանկ. ուրէք. գիճողուկ։
Gargózza, *sf.* gorge, f. gosier, m. կոկորդ. ընծայող. խոչափող. ներքին. ներքնապատ։
Gariandro, *sm.* sorte de pierre precieuse, f. այն ինչ պատուական. որ նով գնահատ։
Gariho, *sm.* danse, f. bal, m. կապաւ. պարք. բոմ. խաղ։
Gariglio, *sm.* cerneau, m. մէղ ընկուզի. գնձ վեղ եւն։
Garigliónę, *sm.* (suono di campane in armonia) carillon, m. միաբան գնդեան զանգակաց. ըստ ներմի ելի։ ոգոյնաձայն։
Garnácca, *sf.* robe longue, f. պարեգաստ երկայն. ազգաչ եւ ծաղ։
Garofanáre, *va.* donner le goût, l'odeur de girofle, d'œillet. տալ գնձոյ, գնձոյ հոտս. խոտի. գործելի գօշոյնոյ, գոյնոյ վերձոյ. գործելի ելի ներդնելի լինել։
Garofanáto, a, *a.* qui sent l'œillet, le girofle. հաճելով հոտոյնով. գործելի։

Garófano, *sm.* (fiore) œillet, m. 2. (aroma) girofle, clou de girofle, m. հոգոյնոս. * չաշտարան. հոգոյնոս. * մխալ. գործելի. 2. գործելի. վերձ. նոյնութիւն։
Garontolare, *va.* donner des coups de poings. քանդի հարկանել. կռանա հանել. կռանա հարել. հոմոյնոյ ոգոյնի. հոմոյնոյնոյնոյնոյ։
Garóntolo, *sm.* coup de poing, m. քանիսէիք. կռանի. հոմոյնոյ։
Garoscello, *sm.* carrousel, m. հիմնագոյ ելի. որ ներ սի չոյնոյ։
— a, *a.* un peu querelleur, se. փոքր մի կռագող. որ ոչ ոգոյնոյ։
Garóso, a, *a.* entêté, e, querelleur, se. յամառ. կռագող. հոմոյնոյ. գործելի։
Gárpa, *sf.* (malattia che viene ai cavalli) grappe, f. պատանին ելի յոմոյ ձեռոյ. գործելի։
Garrése, *sm.* garrot du cheval, m. նոյս ելի. ոտոյ. ոգոյնոյ. ոգոյնոյ։
Garrétta, *sf.* jarret, m. յետին կողմն ծնկացդ. որ գործելի։
Garróvole, *a.* grondeur, se. յանդիմանիչ. * կրնամոյիչ. ոգոյնոյնոյնոյ։
Garriménto, *sm.* reprimande, f. կրնամոյնոյ. ոգոյնոյ. * չեր. ոգոյ. ելի։
Garrire, *vn.* gazouiller. 2. réprimer, reprocher. հոմոյնել. ծիծաղել. գեղգեղել. երգել. 2. կրնամոյել. յանդիմանել. ոգոյնել. * չեր ելի. ելի։ 2. գործելի. ելի։
Garritivo, a, *a.* reprimant, e. կրնամոյիչ. յանդիմանիչ. ոգոյնոյնոյ. ելի։
Garrito, *sm.* gazouillement, m. 2. reproche, m. երգ. բարբառ. ելի։ 2. կրնամոյնոյ. ոգոյնոյ. գործելի։
Garritóre, trice, *s.* grondeur, se. կրնամոյիչ. գրքի ոգոյնոյ. ոգոյնոյ. գործելի։
Garrúccolo, *sm.* crieur, grogneur, m. ոգոյնոյնոյ. գրքի ոգոյնոյ. գործելի։
Garrulaménte, *av.* avec babil. չաշտաոյ. ելի ոգոյնոյ. չաշտաոյնոյնոյնոյ. ելի։
Garrulare, *vn.* babiller, étourdir de son caquet. չաշտաոյել. չաշտաոյել. չաշտաոյնոյ. ելի։
Garrulétto, a, *a.* babillard, e, *s.* չաշտաոյ. որ ոչ ելի։
Garrulità, *sf.* babil, m. 2. médisance, f. չաշտաոյնոյնոյ. չաշտաոյնոյնոյ. 2. չաշտաոյնոյնոյ. ոգոյնոյնոյ. ելի։ 2. գործելի։
Gárrulo, a, *a.* babillard, e. չաշտաոյ. չաշտաոյնոյ. ելի։
Garza, *sf.* (uccello) aigrette, f. héron blanc m. ոգոյնոյ պրպտիչ. գործելի։
Garzóna, *sf.* jeune fille, f. ոգոյնիկ. ոգոյնոյ. ոգոյնոյ. ոգոյնոյ։
Garzonáccio, *sm.* méchant garçon, m. մանուկ չար. գործելի։
Garzoncéllo, *sm.* petit garçon, m. մանուկ.
Garzoncino, (մանկիկ. ծլուկիկ. գործելի։
Garzóne, *sm.* garçon, m. մանուկ. պատ

Նր. 2 · մանուկ· պատանեակ· տղայիբար· չըճատ· 2· լուիր· տղաք·

Garzoneggiare, *vn. grandir.* մանր· զարգանալ· մեծնալ· տիրանալ· պղ տրիանի·

Garzonezza, *sf. jeunesse*, f. *âge d'enfant*, m. մանկութիւն. մատաղահասակութիւն· չըճատլըք·

Garzonile, *a. de garçon.* մանկական· մատաղական· չըճատ տըղուն·

Garzonótto, *sm. dans l'âge de puberté*, m. պատանի· նիհի·

Garzuólo, *sm. la pomme, le cœur des herbes, des légumes. 2. espèce de chanvre*, f. մէջ բանջարաց· 2· տոհ կանեփոյ· կեռտիւն· 2· պղ ոց տերեվնէր·

Gas, *sm.* (emanazione spiritosa, volatile) *gaz*, m. տոհ· տոհ պրուէտասական· տոհ· բնութիւն գոյութիւ· գոռծարի նոսին·

Gastigamento, *sm. châtiment*, m. 2. *éducation*, f. պատիժ պատուհասի· պատիժ· պատուհաս· 2· կրթութիւն· գեղա· ճոխութ·

2· ինեորդնութ· ինեսի·

Gastigamátti, *sm. fouet, bâton*, m. *étrivière*, f. գաւազան· խարազան· խոտը· տեղեր·

Gastigare, *va. châtier, punir. 2. réprimander. 3. enseigner.* պատժել· պատուհասել· 2· պատուհասական առնել· յանդիմանել· կշտամբել· 3· ուսուցանել· վարժել· ճոխացնել· ճոպող· գեղա· վարժեր· հոգեբանական կերպ· 2· ինեորդ վարժեր· պատրաստել· 3· ինեորդնութ· ինեսի· ճոպրնութ·

Gastigársi, *vp. se corriger.* զդաստանալ· ուղղել· ինքս ինքնիս· ճոխոն ոչ·

Gastigatézza, *sf. pureté de style*, f. *élégance*, f. ինեորդնութ ճոպող· ճոխոնաց ինեոնութ·

Gastigatóre, *sm. censeur*, m. պատիչ· ճոպողնութ·

Gastigatúra, *sf.* } *châtiment*, m. պատիժ պատուհաս· պատիժ· պատուհաս· ճոպող· գեղա·

Gastigazióne, *sf.* }

Gastigo, *sm.*

Gátta, *sf. chatte*, f. մատակ կատու· տոհ տեղ· գերբեր·

Far la — morta, *faire le niais.* տգէտ կերպարանել· չդիտելոյն ուռնել· պնեռնութ· տեղ ինեոն· տնեռնութ ոչոնոն·

Gattája, } *sf. chatière*, f. անցք, ծակ կատուաց· } *sf.* } ծակ բացեալ ի խոնարհ կողման գոմ կամ անցիկ կատուի· տեղ տեղ ինեոն· ճոխոնորդն ուռնել ինոնեոնոտ տեղ· տեղերեր ինեն ոչոնոն տեղեր·

Gattáia, } ծակ

Gattino, *sm. chaton, petit chat*, m. կատու փոքր· ոչոնոն տեղ· գերբեր·

Gátto, *sm. chat*, m. կուղ· կատու· տեղ· գերբեր· գերբեր· գերբեր· գերբեր·

— pardo, *leopard*, m. *jaguar*, m. *panthère*, f. գազան· ճոխոնոտ·

Gattomammóne, *sm. guenon*, f. *marmot*, m. ոչոնոնոտ· տոհ տեղ· գերբեր·

Gattóne, *sm. gros chat*, m. կատու մեծ· ոչոնոն· տեղ·

Gattozibétto, *sm. civette*, f. բեղի մշկոյ· ոչոնոն տեղ·

Gaudentemente, *av. joyeusement.* ուրախութեամբ· գեղեցկութեամբ· ինեոնութ· ճոխոնոտ·

Gáudio, *sm. joie*, f. ուրախութիւն· ուրախութեան· ինեոնութ· տոհ գեղեցկութեան·

Gaudióso, a, *a. joyeux, se. gai, e.* զուարթ· խնդալից· բերկրական· ինեոնութ· ճոպող· տոհ·

Gautáta, *sf. soufflet*, m. ապտակ· ոչոնոնութ·

Gavázza, *sf.* } *bruit causé par l'excès* } *sm.* } *de la joie*, m. ապտակ· բարբաս· գեղեցկութեան· ինեոնութ· տոհ· ոչոնոն տեղ·

Gavazzáre, *vn. sauter de joie.* խայտալ· գեղեցկ· ոչոնոնութեան ոչոնոնութ· գեղ ոչոնոնութ·

Gavazziére, *sm. bruyant dans sa joie*, m. *se livrant à la joie*, m. ապ խայտալ· ոչ գեղեցկ· ոչոնոնութեան ոչոնոնութ·

Gavázzo } *sm. joie bruyante*, f. բարբաս· ապատկի գեղեցկութեան· ինեոնութ· գեղեցկութ· ոչոնոնութ·

Gaveggiáre, *va. regarder avec plaisir et envie, faire les yeux doux.* Հայել գանկանքեցութ· տրտիլ· ինեոնութ· ոչոնոնութ· ոչոնոնութ·

Gaveggino, *sm. damoiseau*, m. իպատիկ· ոչոնոնութ· ոչոնոնոտ·

Gavétta, *sf. paquet de cordes de musique*, m. բազմաձեւ պատկ լարից, ազեաց նուագարանի· տեղեր· ինեոնութ·

Gavigne, *sf. amygdales*, f. pl. միաք կոկորդին ի մէջ նշոյ· ոչոնոնութ ինեոնութ ոչոնոն գոռծարկեալ ինեոնութ·

Gavillare, *vn. chicaner.* կռիւնել· վարել տուժապետութ· ինեոնութ· ոչոնոնութ ինեոնութ·

Gavillazióne, *sf. sophisme*, m. *finesse*, f. Տնարատութիւն· նենգութիւն· խորամանկութիւն· ոչոնոնութ·

Gavillóso, a, *a. rempli de sophismes.* լի նենգութեամբ· խորհրդով· ինեոնութ·

Gavine, *sf. pl. oreillons*, m. *écrouelles*, f. pl. պատուհ մոյ կոկորդին· ոչոնոնութ·

Gavócciolo, *sm. tumeur de peste*, f. խտացուած պալար ժանտ պատ· ոչոնոնութ· ինեոնութ·

Gavótta, *sf. gavotte*, f. կարգաց ինչ· գեր ոչոնոնութ·

Gazofilácio, *sm. chambre du trésor.* տան գանձու· գանձ· ոչոնոնութ·

Gazómetro, *sm.* (strumento per misurare il peso del gas) *gazomètre*, m. գործի գազոյ չափելոյ· ինեոնութ· ոչոնոնութ ինեոնութ·

Gázza, *sf. pie*, f. անձեղ· ոչոնոնութ·

Gazzárra, *sf. réjouissance à coups de canon*, f. Հանդէս, ուր գնդամբեանց արձակեսով զարտեղարմական անսովոր· ոչոնոնութ· ինեոնութ·

Gazzélla, *sf.* (animale) *gazelle*, f. վիճ· ոչոնոնութ·

Gázzera, *sf. pie*, f. անձեղ· ոչոնոնութ·

Gazzerótta, *sf. petite pie*, f. անձեղ փոքրիկ· ոչոնոնութ·

Gazzerótto, *sm. babillard*, m. չառաչոտ· չառաչագործ· ինեոնութ· ոչոնոնութ·

Gazzétta, *sf. gazette*, f. գիր գիտակ· գիր գրուածոց· * լրագիր· ոչոնոնութ· ոչոնոնութ· ոչոնոնութ ոչոնոնութ·

Gazzettiére, *sm. gazetier*, m. յօրինիչ գրոց գրուածոց· ոչոնոնութ·

Gazzúrro, *sm. bruit, tintamarre*, m. աղմուկ· չռինդն· ոչոնոնութ· ոչոնոնութ·

Gébo, *sm. bouc.* m. Նոխազ· ինեոնութ· ոչոնոնութ·

Gecchimènto, *sm.* humiliation, f. խոնարհեցնելը։ ամչեցնելը։

Gecchito, a, *a.* humilié, e. խոնարհեալ. ամչեալ։

Gelamento, *sm.* gelée, f. froid glaçant, m. ցուրտ. սառամանիք. ցօղ. ձնադ։

Gelare, *va.* e *n.* geler. սառուցանել. 2. պաղել. սառել. ցօղանալ. 3. ցրտիլ։

Gelata, *sf.* gelée, f. froid glaçant, m. ցուրտ. սառամանիք. ձնադ. ցրտ։

Gelatamente, *av.* froidement. 2. avec lenteur. սառնով ցրտով. 2. հեզգամբեռաբար. 3. ինդրեալեա իւր։

Gelatina, *sf.* gelée à manger, f. պաղեալ. սառեալ իւրա կերակրոց. ցօղանալ. ձեղնեալեան։

Gelato, a, *a.* gelé, e. 2. fig. epouvanté, e. պաղեալ. սառեալ. 2. զարհուրեալ. զահի տարեալ. ցօղանալ. 3. ծոյլանալ. 4. ծոյլանալ. խոյտնալ։

Geldra, *sf.* populace ramassée, f. խռնժան. ամբոխ. խուժ. ըմբոստութիւն։

Geleria, *sf.* suc de viande congelé, m. պաղեալ. սառեալ իւրա մսոյ. ձեղնեալ. ցօղանալ. ձնալ։

Gelicidio, *sm.* saison de la gelée, f. սառամանիք. սառ.ք սառամանեայ. ցօղանալի ընդ. ձմեռի. ձեռաձիւն ձնադ։

Gelidézza, *sf.* fraicheur, froidure, f. զրսամանիքն. ցօղանիք։

Gèlo, *sm.* gelée, f. ցուրտ. սառամանիք. 2. պաղ. սառն. ցօղանի. ձեղն. 2. ցօղ. գաղ. ձիւն։

Gelone, *sm.* gelée, f. grand froid, m. սառամանիք. ցուրտ սաստիկ. ընդոծելիւն. ձեռնի ցօղ։

Gelosaccio, a, *a.* extrémement jaloux, se. խարի նախանձառ. ձեռ ջարդ. ըմբոստ։

Gelosamente, *av.* avec jalousie. նախանձառաբար ընդ։

Gelosia, *sf.* jalousie, f. նախանձախնդրութիւն. նախանձ. նախանձառութիւն. 2. վանդակ. եզրոյկական վանդակ (պատուհանաց). ջրվանիկ. ձեղնեալ. ընդոծելիւն. 2. ցիրեր ձեռնոց։

Gelóso, a, *a.* jaloux, se. 2. soupçonneux, se. նախանձառ. նախանձոտ. 2. կասկածոտ. ղեկած. ջրվանիկ. ջարդ. ընդոծ. 2. ընդոծելիւն. ընդոծելի։

Gelsa, *sf.* (frutto) mûre, f. ձիրանի. ընդ։

Gelso, *sm.* (albero) mûrier, m. ձիրենիդ. ընդ ապրիչ։

Gelsomino, *sm.* jasmin, m. յասմիկ. ձեռնի. ընդնի։

Gemélli, *sm. pl.* (segno del zodiaco) les gémeaux, m. pl. երկուորեակք. ընդնեան. ընդնեան. ընդնեան. ընդնեան։

Gemelliparo, a, *a.* qui accouche de deux jumeaux. երկուորի. երկուորամբեր. ընդնի ծնողաբար։

Gemèllo, *sm.* jumeau, m. երկուորեակ. երկուորի. ընդնի։

Gemere, *vn.* gémir. 2. dégoutter. արտասուել. ձեռնել. 2. ծորել. կաթել. ընդնել. ապրիչ. 2. գոհանալ։

Gemicare, *vn.* gémir. արտասուել. ձեռնել. ընդնել. ապրիչ։

Geminare, *va.* redoubler, réitérer. կրկնել. ձեռ կրկին. ընդնեալ։

Geminazione, *sf.* redoublement, m. repétition, f. կրկնակին. կրկնութիւն. ընդնեալ։

Gemini, *sm. pl.* les gémeaux, m. pl. երկուորեակք. ընդնեան. ընդնեան. ընդնեան։

Gemino, a, *a.* double, une fois autant. կրկին. ձեռ ձ ընդ. ապրիչ։

Gemire, *v.* Gemere.

Gemitio, *sm.* décolletement, m. sueur des

Gemitivo, *sm.* (grottes, des voûtes, des caves, f. քիրան. չինիք ջրոյ յորմէ ի կամարս. ընդնեալ. ընդնեալ ընդնեալ։

Gèmito, *sm.* gémissement, m. plainte douloureuse, f. ձեռնելիւն. ողբումն. ընդնեալ. ընդնեալ. ապրիչ. ընդնեալ։

Gemma, *sf.* pierre précieuse, f. 2. bourgeon, bouton, m. աչեր. քար պատուական. 2. պատկ ապրիչ. * ակնառա. ձեռնեալ. ընդնեալ. 2. գոհ. ընդնեալ. գոհ. ընդնեալ։

Gemmájo, *sm.* mine de pierres précieuses, f. գործ պատկ պատուականաց. ձեռնեալ ընդնեալ։

Gemmánte, *a.* brillant, e. ճաճանչաւոր. փայլուն. լուսաւոր. ընդնեալ. ընդնեալ։

Gemmáre, *vn.* bourgeonner, jeter des bourgeons. պտղել. ողբոց. գոհ. ընդնեալ. ընդնեալ։

Gemmáto, a, *a.* orné de pertes. 2. bourgeonné, e. զարդարեալ պատկիր. պատկաւոր. 2. պտղեալ. ձեռնեալ. ընդնեալ. 2. ընդնեալ. ընդնեալ (գոհ.)։

Gèna, *sf.* joue, f. 2 hyène, f. պոյզ. 2. ըմբոստ. ընդնան. 2. ընդնիւն։

Gendármе, *sm.* gendarme, m. ձեռնակ պատասխան. ընդնեալ. ընդնեալ։

Genealogia, *sf.* genealogie, f. գիրք ծննդեան. ազգագրութիւն. տոհմաբանութիւն. ընդնեալ. ընդնեալ. ընդնեալ։

Genealogista, *sm.* genealogiste, m. որ կարգ գազգատոհմն. ընդնեալ։

Geneático, *sm.* (astrologo) faiseur d'horoscopes, généthliaque, m. աստեղագէտ. գուշակող. ընդնեալ. ընդնեալ։

Genebro, *sm.* genévrier, genièvre, m. գի. * գինի. ընդնեալ. ընդնեալ։

Generábile, a. qui peut s'engendrer. ծնանելի. որում ծնիլ է ծնանել. ազդելոյ գոհ. ընդնեալ։

Generabilità, *sf.* puissance d'engendrer, f. կարողութիւն. զօրութիւն ծնանելոյ. ընդնեալ. ընդնեալ գոհ. ընդնեալ։

Generalato, *sm.* généralat, m. զօրավարութիւն. 2. պատիւ. երեց կամ գլխաւոր ապառնն. առաջնորդութիւն ամենայն ոմանց միոյ. ընդնեալ. ընդնեալ. 2. ընդնեալ։

Generále, a. général, e. universel, le. commun, e. ընդհանրական. տիեզերական. համայնական. * ընդհանրական. ընդնեալ. տէր. ընդնեալ. ընդնեալ — sm. général. զօրավարապետ. 2. երեց. գլխաւոր սպաս. առաջնորդ համօրէն ոմանք. * ընդհանրական սպայ. ընդնեալ. ընդնեալ. 2. ընդնեալ։

In —, *en général, généralement, ա. Համապարկ. խառն ի խառն. Համարէն. * ընդհանրապէս. խառնաբար.*

Generalegziare, *va. généraliser. Համապարկ. Համարէն գործել. խառնակ եմ ընել.*

Generalissimo, *sm. généralissime, m. սպասպարկու. սպասուցաւոր. սերասպետ եղեալ.*

Generalità, *sf. généralité, f. Համարէն, համապարկի լինել. խառնութիւն.*

Generalizzare, *va. généraliser. Համապարկ առնել. Համարէն գործել. խառնակ եմ ընել.*

Generalmente, *av. généralement, en général. ա. Համապարկ. խառն ի խառն. Համարէն. ի համարէն. ոչ վերջնական. ոչ վերջնապէս.*

Generamento, *sm. action d'engendrer, f. Ծնունդ. ծագումն.*

Generâre, *va. engendrer. Ծնանել. 2. Ծնանցանել. առնել. ծագումն բերել. ընել եմ. 2. Հաղ եմ ընել. ծնող տալ.*

Generativo, a, *a. propre à la génération. Ծնողական. ծագումնական. ծագումնոյ յատուկ. ծնանելի ուժ.*

Generatóre, *sm. créateur, auteur, m. Ծնիչ. ակիզբն. առաջնորդ. պատ. պատ. ծնող.*

Generazione, *sf. génération, procréation, f. 2. filiation, race, lignée, postérité, f. 3. sorte, genre. Ծնունդ. 2. ազգ. ցեղ. Ազգաբանութիւն. 3. ազգ. * տեսակ. ծագումն. ծագմամբ. Ծնանելութիւն. 2. ազ. ծնունդ ոչ տէ. 3. ծնունդ. ծագումն.*

Genere, *sm. genre, m. ազգ. Համարէն ազգ. * տեսակ. ցեղ. ազ. Նման. Հաւասար.*

Genericamente, *av. en général. Համարէն. * ընդհանրապէս. խառնակի.*

Generico, a, *a. générique. Համարէն. Համապարկական. ազգին. * Համարական. ընդհանրական.*

Genero, *sm. gendre, m. փեսայ. Տոր. Ներքին. տաճար.*

Generosamente, *av. généreusement. ազնուական միտք. Համարձակաբար. ազատօրէն. առատաձեռնութիւն. ծերպերութիւն. ծերպերաբար.*

Generosità, *sf. générosité, f. Ազնուութիւն. ազնուական բարք. ազնուականութիւն. ծերպերութիւն. ծերպերաբարութիւն.*

Generoso, a, *a. généreux, se. Ազնուական. ազատ. առատաձիտ. 2. գօրեղ. ծերպերող. ծերպերաբար. ծերպերող. ծերպեր. 2. ծերպեր. ծառերկրեալ.*

Genesi, *sm. ef. genèse, f. Ծնունդ. արարածոց գիրք Ծննդոց. Ծերպերութիւն իւր սկզբան. սկիզբն. ծագումն.*

Genetliaco, sm. *généthliaque, tireur d'horoscopes. Ծագ. յաւերժոյ. աստեղաբաշխ. աստեղագիտ. Ծագ. ծագումն ծառայող. աստեղաբաշխ.*

Gengia, *sf. gencive, f. լինդ. * լինդ. տիւ եղեր. լնդերք.*

Gengivo, *sm. gingembre, m. Ղեղիկ պղպեղ. * կոճապղպեղ. ղեղիկեղէն. ղեղիկեղէն.*

Gengiva, *v. Gengia.*

Genia, *sf. mauvaise race, engeance, canaille, f. ազգ, տոհմ անարգ. չազգ. խառնիճաղանձ. ցեղ ցեղ. ազ. ցեղ խառնուրդ.*

Geniáccio, *sm. mauvais génie, m. ընտիրեան չար. ծերպեր. Ծագ.*

Geniále, *a. conforme au génie, au goût. Ծագոյ. ծագան. ազատած կամաց, յօժարամիտ. Ծագ. ծագին. ազատ.*

Letto —, *lit nuptial, m. անկողնիք ամուսնութեան. առագաստ. Ծագ. ծագին. ծերպեր. ծերպեր. ծերպ.*

Genialità, *sf. sympathie, f. ծագանութիւն բարոյ. բարկամութիւն. Ծագ. ծագ. ազատ. ազատութիւն.*

Genio, *sm. génie, ange tutélaire, m. 2. génie, penchant, m. 3. génie, caractère d'une langue, m. 4. génie, m. ոգի. ոգս. Տիրական. 2. բարք. ընտիրութիւն. ծագութիւն. յօժարութիւն. կամք. խնամք. Ծագոյ. * բերմ. * ընտրութիւն. 3. բարք. առանձինն պարծան բարբառոյ. 4. ծագութիւն. Ծագ. յաղագս ընտիրութիւն. Ծագութիւն. ծերպեր. 2. Ծագ. ծագին. ծերպեր. ծերպ. 3. ոգի լեռնային ծագութիւն. ծերպերութիւն. ծերպերաբարութիւն. ծերպ. 4. տէր լեռնային ծագութիւն. ծերպերութիւն.*

Andar a —, *plaire. Ծագոյ լինել. Ծագոյ ընել.*

Genitábile, *a. génératif, ve. Ծնողական. ծագ. ծագ. ծագութիւն.*

Genitále, *a. génital, e. qui sert ou appartient à la génération. 2. inné, e. naturel, le. Ծնողական. Ծնողական. 2. ընդհանրապէս. ծագ. ծագ. ծագ. 2. ընդ. ծագ. ընդ.*

Genitivo, *sm. génitif, m. վերհանութիւն. երկրորդ փոփոխումն. * սեռական Տոհմ. ծագ.*

Genito, *sm. fils, enfant, m. Ծնունդ. որդի. ծագ. ընտ.*

Genitóre, *sm. père, m. Ծնող. Տոհմ. ընդ. ծագ. ծագ. ծագ.*

Genitrice, *sf. mère, f. Ծնող. ընդ. ծագ. Ծագ.*

Genitúra, *sf. génération, f. 2. semence virile, f. Ծնունդ. 2. սերմ. արուեղութիւն. ծագ. 2. ծագ. ծագ. ընդ. ծագ.*

Gennájo, *sm. janvier, m. սրաց ամիս. յանուարիոս. * յունուար. ընդ. ծագ. ընդ. ծագ. ծագ. ծագ.*

Gennáro, *v. Gennájo.*

Génove, *sf. pl. génuflexions, f. pl. Ծունրադրութիւն. Ծունր կրկնելն. ծագ ընդ.*

Gensomino, *sm. jasmin, m. յասմիկ. ծագ. ծագ. ծագ.*

Gentáccia, *sm. engeance, canaille, racaille, la lie du peuple, f. ազգ անարգ. խառնիճաղանձ. ծագ. ծագ. ընդ. ծագ. ծագ.*

Gente, *sf. gens, m. pl. ժողովուրդ. Տոհմ. ծագ. ազատ. բազմութիւն. Ծագ. ծագ. ծագ. ծագ.*

Mia, tua —, *les miens, les tiens, mes, tes parents. պարագայք իմ, քո. ծագ ազատ. ծագ. ծագ.*

— d'arme, *les gens de guerre, soldats, m. pl. զօրական. զինուորք. զօրք. ծագ. ծագ.*

Genterélla, *sf. dim. petites gens, f. pl. սակաւ. ցածիկ. խառնիճաղանձ. ընդ ծագ.*

Gentildónna, *sf. dame, femme noble, f. պատուական. ազնիւ. Տոհմ. ծագ.*

Gentile, *a. gentil, le. noble. 2. gracieux, se.*

poli, e. 3. délicat, e. ազնվական. ազնիվ. մեծարգոյ. պատուական. 2. բարեպարգ. քաղաքավարի. բարեբարո. 3. փափուկ. գեղեցիկ. — ը. — ուհի. ազնվական կին. 2. ըմբիշ. երեսուհի. — ութիւն. ազնուական վարմունք. 3. նրբութիւն. նրբին. նրբից.

— sm. païen, m. հեթանոս. կռապաշտ. կռապաշտիչ. — ական. հեթանոսական. — ութիւն. հեթանոսութիւն.

Gentilescamente, av. à la manière des païens հեթանոսապաշտ. իբրեւ. ազնիւ. — ական.

Gentilesco, a, a. noble, gentil, le. 2. païen, ne. ազնուական. ազնիւ. ազնիվ. ազնիւ. 2. հեթանոսական. — ութիւն. — ը. 2 — ական. — ական. — ութիւն.

Gentilesimo, sm. paganisme, m. հեթանոսութիւն. քաղաքավարութիւն պատրաստութիւն. գիւղապարտութիւն. կռապաշտութիւն. — ական. — ութիւն. — ութիւն.

Gentiletto, a, a. joliet, te. mignon, ne. փոքր մի գեղեցիկ. շնորհալից. — ը. — ութիւն. — ութիւն.

Gentilezza, sf. noblesse, gentillesse, f. ազնուականութիւն. ազնուականութիւն. — ութիւն. — ութիւն.

Gentilire, va. ennoblir, parer. ազնուացնել. շքացնել. — ութիւն. ազնուացնել. — ութիւն. — ութիւն.

Gentilità, sf. paganisme, m. 2. noblesse, gentillesse, f. հեթանոսութիւն. կռապաշտութիւն. գիւղապարտութիւն. շքացնել. ազնուացնել. — ութիւն. — ութիւն. — ութիւն. 2. — ութիւն. — ութիւն.

Gentilizia, sf. droit de noblesse, m. իրաւունք ազնուականութեան. — ութիւն. — ութիւն.

Gentilizio, a, a. de la même famille. ազնիւ. — ութիւն. — ութիւն. — ութիւն. — ութիւն.

Gentilmente, av. avec grâce. բարեբար. գեղեցիկ. ազնուապէս. քաջ. — ութիւն. — ութիւն.

Gentilótto, sm. gentilhomme, m. այր ազնուական. ազնիւ. ազատ. — ութիւն. — ութիւն.

Gentiluomineria, sf. gentilhommerie, f. ազնուականութիւն. ազնուականութիւն. — ութիւն.

Gentiluómo, sm. gentilhomme, m. այր ազատ. ազնուական. ազնիւ. — ութիւն. — ութիւն.

Gentúccia, sf. menu peuple, m. խուժան. խառնիճաղանջ. — ութիւն.

Gentuccíaccia sf. populace, f. խուժան ամբոխ. գռեհկիք. — ութիւն — ութիւն.

Genuflessióne, sf. genuflexion, f. ծունրադրութիւն. ծունր կրկնելը. — ութիւն.

Genuflesso, a, a. le genou plié. ծունր ի գետին. — ութիւն — ութիւն.

Genuflettere, vn. s'agenouiller. ծունր կրկնել, գետնի. ի գուռս իջանել, անկանել. * գնել. — ութիւն — ութիւն.

Genuino, a, a. véritable, naturel, le. ճշմարիտ. բնական. — ութիւն — ութիւն.

Genziana, sf. (pianta) gentiane, f. բոյս. * օձի գեղ. — ութիւն — ութիւն.

Geocentrico, a, a. géocentrique. գետնային աստեղ երեւոյթ յերկրէ. — ութիւն — ութիւն.

Geodesia, sf. géodésie, f. գետնաչափութիւն. — ութիւն — ութիւն.

Geografia, sf. géographie, f. երկրագրութիւն. — ութիւն — ութիւն.

Geográfico, a, a. géographique. երկրագրական. — ութիւն — ութիւն.

Geógrafo, sm. géographe, m. որ գրէ երկրէ. — ութիւն — ութիւն.

Geologia, sf. (trattato sulle diverse parti della terra) géologie, f. գրութիւն երկրի. — ութիւն — ութիւն.

Geomante, a. géomancien, ne. գետնակռիչ. — ութիւն — ութիւն.

Geomanzia, sf. géomancie, f. գետնակռութիւն. — ութիւն.

Geometra, sm. géomètre, m. երկրաչափ. — ութիւն — ութիւն.

Geometria, sf. géométrie, f. երկրաչափութիւն. — ութիւն — ութիւն.

Geometricamente, av. géométriquement. ըստ օրինաց երկրաչափութեան. — ութիւն — ութիւն.

Geométrico, a, a. géométrique. երկրաչափական. — ութիւն — ութիւն.

Geometrizzare, va. agir en géomètre. 2. procéder géométriquement. գործել գործս երկրաչափ. 2. մանր քննել. — ութիւն — ութիւն. 2. — ութիւն.

Geómetro, sm. géomètre, m. երկրաչափ. — ութիւն — ութիւն.

Geometruzzo, sm. pauvre géomètre, m. երկրաչափ տխմար. — ութիւն — ութիւն.

Georgica, sf. (poesia in cui si dan precetti d'agricoltura) poésies georgiques, f. pl. գիւղական երգք. — ութիւն — ութիւն. — ութիւն — ութիւն.

Georgófilo, sm. amateur d'agriculture, m. սիրող գիւղական. — ութիւն — ութիւն.

Geránio, sm. géranium, m. գերան. կապաւոր բոյս. — ութիւն — ութիւն.

Gerarca, sm. chef de hiérarchie, m. քահանայապետ. գլխաւոր հոգեւոր. — ութիւն — ութիւն.

Gerarchia, sf. hiérarchie, f. 2. intrigue, f. embarras, m. քահանայապետութիւն հրեշտակաց. 2. փիլիպ. անձուկ. տագնապ. — ութիւն — ութիւն. 2. — ութիւն — ութիւն.

Gerarchico, a, a. hiérarchique. քահանայապետական. գլխաւոր հրեշտակաց. — ութիւն — ութիւն — ութիւն.

Gergo, sm. argot, jargon, m. ժանգի. Gergone, գիպտակի բարբառ. — ութիւն — ութիւն.

Gèria, sf. hotte, f. 2. foule d'enfants, f. սակառակ. 2. բազմութիւն տղայոց. մանկան. — ութիւն. 2. — ութիւն — ութիւն.

Germăna, *sf. saur*, f. Հարագատ քույր· Եղբ. քեռ. Ֆէլէնէ·

Germanamente, *av. fidelement*. Հաւատարմութեամբ· Հաւքէնէ·

Germănico, a, *a. germanique*. Գերմանական· Գերմէնէ·

Germăno, *sm. frère*, m. *2. sorte de canard sauvage*, f. Եղբայր Հարագատ· *2.* բադ մի վայրի· Եղ. Ֆրէռ· *2.* Ղր Նեվ Խադն Եզրոնէ·

— a, *a. vrai, pur*, e. Ճշմարիտ· սադդ· Հարագատ· Ասլ· Հաւէն· Ճշմարիտ· Եզ·

Gĕrme, *sm. germe, bourgeon*, m. *aymeli*. բողբոջ· Խաւարտի· * Ծիլ· Ֆիլէն· Ռէմէռլ·

Germinare, *vn. germer, bourgeonner*. բողբոջել· պտղել· * Ծլիլ· դալ· Վէրտէ· Ֆիլէն· ռվէնէ· Ֆիլէն·Լեռնէ·

— *sm. germination*, f. բողբոջելիս· պտղելիս· Ֆիլէն·Լեռնէ·

Germinativo, a, *a. propre à germer. որումհարի է բողբոջել·* Ֆիլէն·Լեռնէ·

Germoglimento, *sm. germination*, f. բողբոջիս· Ֆիլէն·Լեռնէ·

Germogliare, *vn. germer, boutonner*. բողբոջել· պտղանիլ բողբոջ· պտղել· Ֆիլէնէ·Լեռնէ· Ֆիլէն Վէրտէ· դալ Վէրտէ· Ֆիլէն ռվէնէ· Եզրէվէրտէ· Լիլէռնէ·

Germoglio, *sm. bourgeon*, m. բողբոջ· Խաւարտի· Ֆիլէն· Ֆիլէնէ· Նռէռ· Նեռ·

Geroglificare, *va. faire des hiéroglyphes*. Նշանական քանդակել· Նշանագրով գրոյժ ել· Խորհրդական գրոյժ դնել· Ծածկի հասկնալի ընել Խօսիլ· Եւլռնէլ ռեռն զրոյժ·

Geroglifico, *sm. hiéroglyphe*, m. Նշանական քանդակ· Խորհրդական գրոյժ· Նշանագիր (Հզիպատագ)· Ծածկի հասկնալի ընել· Լեռնէլ ռեռնէ·

— a, *a. hiéroglyphique*. Նշանական· Խորհրդական· Ծածկի· Հասկնալի· Լեռնէլ·

Gerretliĕra, *sf.* (ordine cavalleresco in Inghilterra) *jarretière*, f. *l'ordre de la jarretière*, m. Ղեզնէլագօր անդկացուց· Լռնիլէռ· Ռէռնէ·

Gĕrsa, *sf. fard.* m. Ազդոյր· Ռէռլիռն· Ֆէզէզէնէ·

Gerundio, *sm. gérondif*, m. *փոխանակ բանի·* * գերբայ· Վէռնէլ Ֆիլ·

Gĕsola, *sf.* (t. di mar.) *coffre de la boussole*, m. *տուփ կարակիր ծովու·* Ֆռռռռռռ Ֆռռռռռռռ·

Gessare, *va. plâtrer, couvrir de plâtre*. Ծեփել քաով· * գաձել· ՈԼԼԸՈՒՄՔ· ՈԼԼԸ Իւ ՈՀԼՈՒՄՔ·

Gĕsso, *sm. plâtre, gypse*, m. քուռ· * գաձ· ՈԼԼԸ· Ֆիռռ·

Gessóso, a, *a. plâtré, e. Ծեփեալ քաով·* * գաձապատ· ՈԼԼԸԼԸ· ՈԼԼԸԼԸՈՒՄՔ·

Gĕsta, *sf. pl. exploits, gestes*, m. pl. *2. descendance*, f. *descendants*, m. pl. գործք քաջութեան պարծանքն քաջութեան· քաջութիւնք· առաքինութիւնք· Նշանախաղութիւնք· *2.* զաւակք· սերունդ· ազգ· տոհմ· Իւ· Եղ՝ռռ· ՈՂԼԻ Իւ Լէռռէ· ՈՂԼԻ· Վռռէր· Հ՚ՀՈՒ· Վռռէրէ Ֆռռռռռռ· *3.* Եվ՚ռռ· ռռ ռռէ· Ռէռ՚ՀԼԻ Ռեռ Ռեռ·

Gestaĭone, *sf.* (il farsi portare per comodo ad esercizio di sanità) *gestation*, f. կրճատութիւն մարմնոյ (առ Հռոմայեցիս)· Ռռէռռէռ՚ՀԼԻ Ռռռ·

Gesteggiare, *vn. gesticuler. քաջել, տասանձել (գձառ.)·* * Ձեւ. բռնել· ՈՂԼԻՈՒՄՔ Իւ՚ՀԼԻ Վռ ՈՂԼԻՈՒՄՔ ՕՀՈՒՄՔ· ՍԷ Ռռ՚ՀԼԻ Ռեռ՚ՀԼԻ Ֆռռռ·

Gesticulatore, *sm. gesticulateur*, m. *որ քաջ. զործ անգամ՝ լաքէ գձառ·* Ղր Ռռէլ Ռեռ՚ՀԼԻ Ռռ՚ՀԼԻ·

Gesticulazione, *sf. gesticulation*, f. *լաքէ՚ի գձառ, գանգամ·* * Ձեւ. Իւ՚ՀԼԻ· ՈՂԼԻՈՒՄՔ ՕՀՈՒՄՔ· Ռռ՚ՀԼԻ Ռռռ·

Gestire, *vn. gesticuler. լաքէել, տասանձել գձառ·* * Ձեւ՚ռռ բռնել· ՈՂԼԻՈՒՄՔ Իւ՚ՀԼԻ, ՈՂԼԻՈՒՄՔ ՕՀՈՒՄՔ· ՈՂԼԻՈՒՄՔ·

Gĕsto, *sm. geste*, m. *2. exploit*, m. *3. posture*, f. *4. gestion*, f. *լաքէ՚ռռ Ձեռաց եւ ոտից անդամոց· * Ձեւ· 2.* գործ քաջութեան· Եռեւէի պարագ· պարեմիութիւն· քաջութիւն· առաքինութիւն· *3.* գիր մարմնոյ· * կեցուածք· *4.* Կաց· Իւռռ· Խնամակալութիւն· ՈՂԼԻՈՒՄՔ Իւ՚ՀԼԻ Վռ ՈՂԼԻՈՒՄՔ ՕՀՈՒՄՔ· ՍԷ Ռռ՚ՀԼԻ Ռեռ՚ՀԼԻ Ռռ՚ՀԼԻ· *2.* Իւ՚ Ֆռռռռռռ՚ՀԼԻ· Եռ՚ՀԼԻ· ՈՂԼԻ Իւ՚ՀԼԻ Ռեռ՚ՀԼԻ· Ռեռ՚ՀԼԻ· *3.* Ռռռ՚ՀԼԻ· Ձ· ՀԼԻ՚ՀԼԻ ՈՂԼԻՀԼԻ· Ֆռռռռռ·

Gesuita, *sm. jésuite*, m. կրճատ. յիսուսեական· Իռ՚ՀԼԻ Իռ՚Ի ՈՂԼԻՀԼԻ· Ֆէ՚ՀԼԻՈՒՄՔ·

Gĕto, *sm. entraves*, f. pl. Ճաթանագ· սանդակ· Ռեռռէռ· Ֆռռռռռռ· Ռռռ՚ՀԼԻ·

Gettare, *va. jeter, lancer. 2. vomir. 3. jeter, pousser, lancer hors, verser, répandre. 4. jeter, produire. 5. jeter en moule, fondre.* * *6. jeter, dissiper. 7. jeter, causer, apporter.* պրծանել· պրծանիլ· Ձգել· քանդիռռռ·· * Ռեռռէլ· *2.* փռթել· զարձուցանել· *3.* (Ջուր) ՀԼԻՀԼ· պրծանիլ· թռիլ· զոյանել· պրռռռռռ Ջռռէլ· Հ՚ՀԼԻ· *4.* պռՀռռէլ (ռռռռ)· ռռռռռռռռռ· թռիլ· *5.* Ռռ՚ՀԼԻ· *6.* վառեալ· ռռռռռ· ՖէՀՈՒՈՒՄՔ· պրռռռռ· *2.* Ֆռռռռռ· Ֆռռ· Իռ՚ՀԼԻ Ռռռ· *3.* ՖէՀՈՒՈՒՄՔ· ՖէՀՈՒՈՒՄՔ ՕՀՈՒՄՔ· ՈՂԼԻՈՒՄՔ· ՈՂԼԻՈՒՄՔ ՕՀՈՒՄՔ· *4.* ՖէՀՈՒՈՒՄՔ· ՈՂԼԻՈՒՄՔ· Վէրտէ· Ռռ՚ՀԼԻ· *5.* Ռռ՚ՀԼԻ· Ռռ՚ՀԼԻ ՕՀՈՒՄՔ· *6.* Ռ՚ՀԼԻ Ֆռռռռռ Ռռ՚ՀԼԻ՚ՀԼԻ· *7.* Ռռ՚ՀԼԻ Ռռռռռ·

— rossore, rougir, avoir honte. ռռռռռռռռ· Հ՚ՀԼԻ· ռռռռռ· ՖէՀՈՒՈՒՄՔ· Ռռռ՚ՀԼԻ·

— sospiri, jeter, pousser des soupirs. Ռռռռռռ Ռռռռ՚ՀԼԻ· Ռռ՚ՀԼԻ Ռռռռռ՚ՀԼԻ· ռռ՚ՀԼԻ·

— le parole al vento, *parler, raisonner en l'air, en vain.* ռռռռռռռռռ Ռռռռ՚ի զուր, ընդ վայր խոսել· Ռռռռռռռռ· Ռռ՚ՀԼԻ Ռեռռէռռ՚ՀԼԻ·

— lo spavento, *jeter l'épouvante.* ահ պրկանել· զարհուրեցուցանել· Ֆռռռռռռռռ՚ՀԼԻ· Ռռ՚ՀԼԻ·

— a terra, *jeter par terre. 2. démolir, détruire, jeter une maison, etc.* Հարկանել

գրեանի· գրեանել· ընկերանալ յերկիր· 2· կորնանել· քանդել· տապալել· ՝երէ տորմե, ստրմե, պրմե· 2· նէյնոս· ՝երէ ինէ նէյոսան կիմե·

— odore, *répandre une certaine odeur* բուրել· Տոտ Տարկանէլ, արձակել· ծխալ պրմե· կալսե·

— carestia in una città, *affamer une ville.* տոմ ածել, քաղաքի· տովով նեղել զքաղաքն· պէր ԼԷՏԻՒ ԷՄԼԷՏ պրմե· ԼԷՏԻՒ· ԼԷՏԻՒԼԷ·

— al, in volto, — in faccia, *reprocher.* յանդիմանել· յանդիմանութիւն յերեսս Տարկանել· ԻՆ-ԱԼ-ՆԵ տրմե· ԱՒՐ· ՌԱՂ ՈՒՐԻ·

— via, *rejeter.* 2. *jeter une marchandise à la tête, vendre au-dessous du prix.* 3· *jeter son bien, dissiper.* մերժել· 2· ետ դարձուցի վաճառել· 3· վաճառ գինւոյ· ծախե· բէտ ինէն· 2· ետ ուՏուզ ՈՐՏե· ՈՒՐԻ պԷՏՈՒԼ ՈՒՐԻ· 3· ՏՐտ ՏԱՆՑՈՒԹ ՒՐՈՒՆ· ԻՒԼԵՑ ԻՒՆ·

— marcia, *jeter du pus, suppurer* գեհ ապուռն Տանել· ԻՒՆ ԱԷՐՈՒՆ· ԱՒՐԱԼ ՈՒՐԻ·

— gli occhi addosso, *jeter les yeux, avoir envie.* աչս արձակել· աչս բերել· ակն գնել· աչս արկանել ի վերայ ուրուք· ԻՒՆԼ ԱՒՐ· ՈՒՆԵ·

— in grado, *l'imputer.* արկանել ի վերայ·

— la colpa, *s'en charger, s'en accuser.* բառ առանել· ԻՒՆԻՒՆ ՈՒՐԻՆ, պրմե· ՒՒՐԻՆ ԻՒՆ·

— il tempo, *perdre du temps.* ժամագաՏան լինել· ընդ վայր ծախել զժամանակն· ՀՈՐՆԷ ՈՒՏԼ ԼԻՒԼԻՒՐ·

— motto, parola di checchessia, *commencer à parler.* խօսել սկսանել· սկսանել Յանել· ՝ԽՈՍ ԲԱՆԱԼ· ՈՒՏԼ ՍՒՆԻ· ԼՈՒԼԵՐՈՒՆ ԳԱՒԼՈՒՆԻ·

— i fondamenti, *jeter les fondements. ՏիմՆ արկանել· Տահմանել· կանդնել· ԹԷՈՒԼ ԹՕՒՆԻ· ԹԱՒԼԻԼԵՐ· ՈՒՒՐԻ· ԹԷՈՒԼ ԹՕՒՆԻ·

— l'arte, incanti, le sorti, *jeter un sort, enchanter.* վհմախ ընկենուլ· գիՏՒԼԼ· ԹՕՒՆ ՈՒՐԻ· ՈՒՒՐԻ ԻՒՆԻ·

— checchessia dietro ad uno, *jeter une chose à la tête de qn. տալ բանի, մատնանել տանից ինչ ինդրելոյ· բանագատել· ԻՒՆԻՒՆԻՒՆ ՀԱՐԻՒ· ՂՐ ԻՒՆԻ·

— la polvere negli occhi, *jeter de la poudre aux yeux.* պատիճ· ալ ընդ պլոյ երևեցուցանել· ՈՒՆԻՒՆ· ԻՒՐ ՊՅՈՒՆ·

— un ponte, *jeter, construire un pont.* արկանել կամուրջ· կամուրջ գործել· ԹԷՈՒԼ ԻՒՆԻՒՆ, ԹՕՒՆԻՒՆ·

— la scommunica, *excommunier, fulminer l'excommunication.* նզովել Տրացարկաս· մերձել· ՄԵՐՁԵՑՈՒՑԱՆԵԼ· * բանադրել· ՈՒՐԻՒՆԻՒՆ ՔԷՏՐՈՒՄՆ· ՐԲՈՒ ԻՒՆԻ·

— un vascello all' acqua, *lancer un vaisseau à l'eau.* խառնել գնաւ ի ծով· ԻՒՆ-ՑԱՆԵԼ գնաւն ի ՁՈՒՐ· ԼԻՒՆ ՈՒՐԻ ԻՒՆԻՒՆ ԻՒՆԻՒՆ·

La penna non getta, *l'encre ne coule pas.* չԹորէ սեւագիծն· ԴՈՒ ՁԻՒՐԻՒՆ ՊԲՐԲԻ· ԻՒՆ ԼԻՒԼԻՒՐ· ՈՒՒՐԻՒՐ·

Scrivere qualche cosa come la penna la getta, *écrire qc. au courant de la plume.* գրել ընդ խալ, պարզ, առանց խորհրդոյ ԱՒՐԼԻԼ ԼԻՒ ԲԼ ՈՒՐԻՒՆ ՈՒՐԻՒՆ ԼԼԻՒԼԻՒ ԼԼԻՒ ԼԼ· ՈՒՒՐԻՒՆԻՒՆԻՒՆ ԻՒՆԻՒՆ·

Gettársi, *vp. se jeter, se lancer.* 2. *se livrer, se donner.* արկանիլ զանձն· Տանել· անկանել· գիմել· խաղալ· յարձակել· ասանել· վազել· 2· մատնել· տալ զանձն· Տատանել· Տարկանիլ զՏամ ինել· ՈՒՆԻՒՆ ՈՒՐԻՒՆ· ՈՒՒՐԻՒՆ· ՈՒՐԻՒՆ· ՀաՀԼ, ՈՒՐԻՒՆԼ, ԻՒՆԻՒՆԻՒՆ ԼԻՒՆ· ՈՒՒՐԻՒՆԻՒՆ· 2· ՈՒՆԻՒՆԻՒՆ ԼԻՒՐԻՒՆ· ՈՒՆԻՒՆ ՈՒԼԼ ԼԻՒՐԻՒՆ· ՈՒՐԻՒՆ· ԻՒՆԼ· ՈՒՆԻՒՆ ԼԻՒՆ·

— le cose dietro le spalle, dopo le spalle, *ne se soucier point, oublier.* գարձուցանել գինի ի թիկունս· մոռանալ· չուՏել ինչ վերայ· ՀԻՆԱՑԼ ՀԱՏԼԻՒ ՕՂՄՆ· ՖԻՐՒՆ ՊԼԼ ԼԻՒՐԻՒՐԻՒՆ· ՈՒՒՐԻՒՆԻՒՆ· ՈՒՐԻՒՆ·

— via, *désespérer, s'affliger.* յուսահատ լինել· տապաՁել· նեղել· ԻՒՆԻՒՆ ՈՒՐԻՒՆ· ՂԷԼԻՒ· ԻՒՈՒՐԻՒՆ ԼԻՒՐԻՒՆ· ՒՒՐԻՒՆԻՒՆ·

— in, ad una cosa, *s'appliquer.* պարապել յինչ· պատկառ կալ· գՏեռ լինել· ՒՒՐԻՒՆԻՒՆ· ՊԼՐԻՒ ՕՂՄ· ՖԻՐԻՒՐ ԻՒՆԻՒՆ ԼԻՒՐԻՒՆ·

— bandito, alla strada, *se livrer au brigandage, au métier de bandit, aux actions d'un bandit.* ԻՒՐԻՒՐԻՒՆԻՒՆ ՈՒՐԻՒՆ· ՀՈՐՈՒՆԻՒՆ ԼԻՒՐԻՒՆ·

— al disperato, *désespérer, tomber dans le désespoir, agir avec désespoir.* Տատանել ԳՂՂՈ· յուսահատութեամբ գործել· ՒՒՐԻՒՆ ՈՒՐԻՒՆ· ՀՂՂՈ ՕՂՄ· ՒՒՐԻՒՆԻՒՆ ԻՒՆԼԻՒՆ·

— al cattivo, *pervertir, devenir méchant.* Տատանել ի յոտնութիւն· խոտորել ի բարեՂն· գատանանել· չարանալ· գՈՂՈՒՆ ԼՈՒՐԻՒՆ· ՖԻՆԻՒՐԻՒՆ· ՈՒՐԻՒՐԻՒՆԻՒՆ·

— all' avaro, *devenir avare.* յագուցութիւն Տատանել· ՒՒՐԻՒՐԻՒՆԻՒՆ·

— al partito d'alcuno, *entrer, se mettre dans un parti.* ի կողմն լինել ուրուք· լինել ի խելն ուրուք· ԱՒՐԻՒՆ ՒՒՐԻՒՐԻՒՆ ՒՒՐԻՒՆ· ՒՒՐԻՒՐԻՒՆ ՕՂՄՆ·

Gettáta, *sf. jet, m.* ընկեցումն· ՈՒՆ· ՈՒՐԼ·

Gettáto, *a, as jete, e. 2. fondu, e. ouvrage.* ընկեցեալ· 2· ձուլեալ· ՈՒՐԼԼ· ՈՒՐՐԻՒՐԼ· 2· ՈՒՒՐԻՒՐԼ·

Gettatóre, *sm. qui jette,* m. 2. *fondeur,* m. որ արկանէ, ընկենու· 2· ձուլիչ· ՈՒՐՐԻՒՆԼ· ՈՒՆ· 2· ՈՒՒՐԻՒՐԼ·

Gèttito, *sm. vomissement de sang,* m. փսխելն գարՏեն· ՖՆ ՖՈՒՈՒ·

Getto, *sm. jet,* m. *action de jeter,* f. 2, *mortier, ciment,* m. 3. *action de fondre,* f. ընկենուԹիւն· արկանելն· 2· չուպան· 3· ձուլելն· ՈՒԼ· ՈՒՆ· ՈՒՐԼ· 2· ՒՒՐԻՒՆ ԼՈՐՈՒՆ· 3· ՒՒՐԻՒՐԼ· ՖԼԼՈՒՆ ՒՒՐԻՒՐ·

Gettône, *sm. jeton,* m. վաՀանակք· գաՀնկան· ԹՈՂԹԱԿՔ· ԲՈՂՈՂԻ ՆՇՈՒՆ ի ՀՒՒ· գաՀկանի· ՖՈՒԼ·

Ghéppio, *sm.* (uccelletto) *crécerelle,* f. բազէ չարաՀոյն· * ՀոգՏատ· ՒՒԼ ֆՕՂՆ· ՈՒՒՐԻՒՆ ՈՒՕՂՆ·

Gherbellire, *va. saisir avec les serres.* ա-

Gherbino, *sm.* (vento) *le sud-ouest*, m. *թեւեռնական հարաւ-արեւմուտք*.

Gherminella, *sf. tour de passe-passe*, m. *հնարագուտ խաղաց, խաղ ձեռաց, պարապմունք ձեռնածուական*. ՕՔՏԱՎՈՒԵՐ. (ֆեռն.)

Ghermire, *va. agripper, saisir. ունել ձեռնածութիւն. կորակել. յափշտակել*. ԵՂԵՆԵԼԵՑ. ԵՂԵՆԱՒ ՈՒՂՏ. ՀՈՍՓՈՒ. ՍՊԱՆ.

Gherófano, *sm.* (fiore) *œillet*, m. *2. (aroma) clou de girofle*, m. *հագեցնող (հոտիկ)*. *չաՀագրամ. 2. հագեցնող (շամպի՛ն)*. *մի խակ. ՀՈՏԻՆԻՆ. (ԼԻՆԵ.) 2. ՀՈՏԻՆԻՆ. ՀՈՏՐԵՐ ՀՈՏԻՆԻՆ. ԴԻՒԵ. ՆՈՐՈՒԱԾ*.

Gherône, *sm. morceau d'étoffe*, m. *կապեռտ պատառ. ՀանդերձԻ. ԵՂԵՐ ԹՈՒԼԵՐ*.

Ghétto, *sm. juiverie*, f. *quartier des juifs*, m. *կողմ, փողոց, գաղարք Հրէից. Հրեայք. ՉՀՇԻ ՄՀՆ-ԱԼԼԵՒՈՒ. ՉՀՇԵՐԱԼ*.

Ghézzo, a, *a. more, noir*, e. *սեաւ. Դեղին-ՀԱՀ. ՓՈՐ. ՍԻՍԻ*.

Schiavo —, *nègre*, m. *negresse*, f. *Դեղին Ծառայ. գերի. * խաՀՀին. ՍԻՍԻ ԽԵՑԿԻՆ. ԳԵՐԻ, ԳԵՐԼԻ*.

— *sm. sorte de champignon*, f. *տեղ տեղան. ԱԼԻ ՏԵՒ ՀՈՒՆԻՆ*.

Ghiabaldána, *sf. un rien*, m. *ոչինչ. մունչ. ՆՀՆԻՆ. ԻՆԼԵ ԼԵՑ*.

Ghiaccesco, a, *a. glacial*, e. *սառնակիրկ. ՊՈՒԼԻԼ*.

Ghiacciája, *sf. glacière*, f. *չուՀարան սառանոց. * սառնառուն. ԴՈՒԼԱՆԻՆ*.

Ghiacciáre, *va. e n. glacer. սառուցանել. 2. սառել. պաղել. ԴԵՂԱՑՈՒՑԱՆԻԼ. 2. ՓԵՆԱՆ. ՊՈՒԼ ՀԵՏԵՒԵԼ*.

Ghiáccio, *sm. glace*, f. *սառն. պաղ. * սառոյց. ՊՈՒԼ. ԴԵՂ. ՏՂԱ. ԻՆԼ. ԹԼԱՑԱԾ ՍՈՒԼ*.

Ghiaccióso, a, *a. glacé, e. սառնակ. սառնատուն. ԴԵՂԱՆԼԻ*.

Ghiacciuólo, *sm. glaçon pendu aux gouttières*, m. *սառն կոչոց. սառն կախեալ գառնեաց. * պաղպաղակ. ՊՈՒԼ ԼԻՆԼԻՒԼ. ԴԻՒ ՊՈՒԼԻՒ. ՈՒԼԻՒԼՈՒՆ ՈՒԼԼԵ ՊՈՒԼ*.

Ghiacére, *vn. être couché. ընկղմանել. ԻՆՀԱՆԼ*.

Ghiádo, *sm. froid extrême*, m. *ցուրտ սառնին. սառնամանիք. ՏԵՒ. ԹԼԱՑԱԾ ՍՈՒԼ*.

Morto a —, *tué d'un coup de couteau. սպանեալ. Հարեալ սուսերաւ. ԻՆԼԻՒԼ ԼԻՆ ՍՈՒՐՈՒԼ, ԼԵՂԻՒԼ*.

Ghiaggiuólo, *sm.* (pianta) *glaïeul*, m. *2. iris*, m. *կարմիր չուՀան. 2. լուրջ չուՀան. ԵՐԿԱՆ. գոյն չուՀան. ՊՈՒԼՈՒՆ ԹԼԱՑԱԾ. 2. ՀՈՒԼ ՊՈՒՂԱՏ. ՈՒՈՒՐԼԻՆ ՈՒԼԼԻՒՆԱՆ. ՈՒՈՒՐԼԻՆ ՈՒՐՈՒ*.

Ghiája, *sf. gravier*, m. *gros sable mêlé de cailloux*, m. *խիճ. կոպիճ. Իրի ՀաՄար. ՍՈՒՆ ԹՈՒԼԱՒ ՔՈՒՐԱՀՔ ԼՈՒԼԱ ԹՈՒԼ*.

Ghiajáta, *sf. quantité de gravier ou de sable*, f. *խիճք բազուկի. ԱԼԻ ԱՁ ԻՐԻ ՀՈՄԻ*.

Ghiajóso, a, *a. plein de gravier. լի խճովքո. խճուտ. Իրի ՀաՄար. ԼՈՒԼԱԼԼԱ*.

Ghianda, *sf.* (frutto della quercia) *gland*, m. (*մսրի*) *կաղին. ԴԵՂՈՒՒ. ԵՂԵԼԻՆ. ՀԼԼԱՈՒՈՒ*.

Ghiandája, *sm.* (uccello) *geai*, m. *կաղնոյ ագռաւ. ՈՒԼ ՀՈՐԴԱ*.

Ghiandajóne, *sm.* (uccello) *grand geai*, m. *2. fig. grand parleur*, m. *կաղնոյ մեծ ագռաւ. 2. չատախօս. ԻՐԻ ՈՒԼ ՀՈՐԴԱ. 2. ԼՐՏՈՒՆ. ԻՆԼԻՆՔ. ՄԵՐՈՒԼ*.

Ghiandífero, a, *a. qui produit du gland. որ բերէ կաղին. ԵՂՒԼՈՒ ԼԻՆԻՐ. ՀԱՒԻՒՆԻՐ*.

Ghiándola, *sf. glande*, f. *գեղձ. խաղձմունք. ԻՒ ՈՒԲՒԼ*.

Ghiandúzza, *sf. petit gland*, m. *2. tumeur*, f. *կկանիկ փոքրիկ. 2. այտուն. * ուռեզք. գեղձուկ. ԳԵՂՁԻԿ. ԲՈՒՆՈՒՆ. 2. ՈՒՈՒ. ԼԻՆ. ԻՈՒՆՈՒՆ*.

Ghiarabaldána, *sf. un rien*, m. *չնչին ինչ. մունչ. * փուճ բան. ՊՀՈՒՈՒԲ. ՓՈՒՇԵԼ ԼԻՆԻՐ. ՈՒԼ ԼԵՑ*.

Ghiattire, *va.* (t. di cac.) *japper sur la passée. Հաւել շանց որսալեանց. ՈՒՀ ՀԲՈՒՒԲԼԻՐ ՈՒՀԼՈՒՆԼ*.

Ghiazzerino, *sm. cuirasse, cotte de maille*, f. *զրահ. զրահ վիրաց. ԼՂՒՒ. ԼՂՈՒ. ՀԼՒՒՐԼԻՐ. ԼՂՐՈ ԼԻՒՐԼԻՐ*.

Ghiazzeruólo, *sf. sorte de barque. Նաւակ ինչ. ԱԲՐ ՈՁ ՓՈՂԻ*.

Ghibellino, *sm.* (settario che teneva per l'Imperadore, opposto ai Guelfi, partigiani del Papa) *gibelin*, m. *գիբելինեան. Հակառակորդ քաղՀանպատիոն. ԻՒՐ ՀԱՀՀԱՐՀԱՀ ՓՈՒԼԼ ՀՐԼԼԱԼՈՒՐ ԻՒՐ-ՀԱՀՀԱՐՀԱՀ ՀՈՒՐԼԼ ՀՈՒՐԼԼԱՐԻՆ*.

Ghiera, *sf.* (cerchietto di ferro) *virole, chape*, f. *երկաթի շրջանակ. ՀՈՒԼԻՒ. ԱԲՐԻՐ ԼԻՐԻՐ*.

Ghieu, *sm. un rien, un zest*, m. *ոչինչ. մունչ ինչ. ՈՒԼ. ՀԱՀՀԱՐ ԼԵՑ*.

— ghieu, *int. fi! fi! վա՛յ վա՛յ. ՀԼՒՒ*.

Ghignantemente, *av. en souriant. ժպտելով. ԻՒԼԻՒՆՀԼԻՒԲԼԻՒ*.

Ghignáre, *vn. rire sous cape, ricaner. մանր ժպտել. ժպտել. * քմծիծաղ բռնել. ԻՒԼԼԻՒՆՀԼԻՒ*.

Ghignáta, *sf. grande risée*, f. *éclat de rire*, m. *բրգիկ. Մարբ մեծամասն, բարբարոսական. ՀՈՒՀՓՈՒ. ՀՈՒՀՓՈՒՀ ԻՆԼ ԻՒԼԻՒՆ*.

Ghignatóre, *sm. qui sourit*, m. *որ ժպտէն. ժպտող. ԻՒԼԻՒՆՀԼԻՒԲԼԻՒ*.

Ghignazzáre, *vn. éclater de rire. գրգռիլ բառնալ. բրգիկ. ՀՈՒՀՓՈՒՀ ԻՆԼ. ՀՈՒՀՓՈՒՀ ԻՒԼԻՒՆ*.

Ghignettino, *sm. sourire moqueur, malin, ricanement*, m. *ժպտումն*.
Ghignétto, *Մարբ. պարծ. ԻՒԼԻՒՆՀԼԻՒԲԼԻՒ*.
Ghigno, *ԻՒԼԻՒՆՀԼԻՒԲԼԻՒ. ԵԲՀՀԱՐՀԱՀ*.

Ghindággio, *sm.* (t. di mar.) *guindage*, m. *Հդեան գրեանց ՀաՀարակաց. կայան Հաքարակաց կամ այլ ինչ մերձնայից. * ուռուզքեզ. ԳԵՂՁԻԼԼԻՒ. ՀՈՒՐԼԼԱՐԻՆ ԼԵՑԻՒ*.

Ghindáre, *va.* (t. di mar.) *guinder, hausser. Հդել գրեանց ՀաՀարակաց կայան Հաքարակաց կամ այլ ինչ մերձնայից. * ուռուզքեզ. ԳԵՂՁԻԼԼԻՒ. ՀՈՒՐԼԼԱՐԻՆ ԼԵՑԻՒ*.

Ghindatúra, *sf. guindant*, m. *բարձրութիւն գրաՀաց. առադասի Հաստ. ՀՈՒՀՓՐԼԼ ՀՈՒՐԼԼԱՐԻՆ ԼԵՑԻՒ*.

Ghindázzo, *sm. guinderesse*, f. *գարան գառա-*

գաստ վերագրաբանելիս։ Եհովեհովէ (հե-բերէ) էհեհեհե հավ։

Ghinea, *sf.* (moneta d'oro inglese che vale circa 26 franchi) *guinée*, f. *ոսկի գաշեկան ին անգլիացոց։* Ինչքան լինե։

Ghiòmo, *sm. peloton de fil*, m. *կծիկ. հոմ-հա։ հավ։*

Ghiótta, *sf.* (tegame di forma bislunga) *lechefrite*, f. *երկայնաձեւ անօթ քեղ խորանաւոր։ * պիրկ. ուր ամ հավ։ ըստ էնի ձեռով ավելցնա ջրեան կողմ։*

Ghiottamènte, *av. goulûment.* *որպրսաս-հեհամ։ ամ հավ։ ավ։*

Ghiotterellino,) a, *a. friand*, e. *պրսող ձա-*

Ghiotterello,) *ղոյ. որպրսող. որպրսաս-ող։ ուր ամ ավ։ ող։ ողող ավ։ ող։ ողող հավ։*

Ghiótto, a, *a. gourmand, goulu*, e. *glouton, ne. 2. délicat, ragoûtant*, e. *3. désireux, envieux*, *se. friand*, e. *4. méchant*, e. *որպրսաս. որպրսող. որովայնասպասող. չասակից։ կերող. 2. ախորժակոտ. քաղցրանոսկոտ. անուշակամ. 3. փափաքող. անձ. չպզող. ցանկացող. սիրող. * (բանի մը) խնդիրք. 4. չարադործ. ապիրատ. չէ պօղալ. ոգով. ակավ։ավ։ող։ ող։ հեհեհ։ ող էհեհեհ։ հավ։ավ։ող։ ող։ հեհեհ։ հավ։ավ։ող։ ող։ հեհեհ։ 4. ֆեհավ։ավ։ող։ ող։ հեհեհ։ ող։ հեհեհ։*

Ghiottóne, *sm. fort gourmand, extrêmement goulu*, m. *2. méchant, malin*, m. *անչափ որպրսող. 2. չար. ապիրատ. չարաբաստ. խորամանի. նենգաւոր. ող։ էհ ողող։ 2. ող։ հեհեհ։*

Ghiottoneggiare, *vn. se livrer à la gourmandise. չանդղ անդղ կերակուր որպրսաս-ութեամբ չադաձել. պարարել զորվոյին։ էհ ողողավ։ հեհեհ։*

Ghiottoneria,) *sf. gourmandise, friandise*, f.

Ghiottornìa,) *2. méchancete*, f. *որպրսաս-ութիւն. անձնամբ կերակրոց. 2. չարադործութիւն. ապիրատութիւն։ էհեհողավ։ 2. ող։ հեհեհ։ հավ։ավ։ող։*

Ghióva, *sf.* (zolla) *motte de terre*, f. *կոշտ հողոյ. ող։ հեհեհ։ ող։ հեհեհ։*

Ghiózzo, *sm. goujon*, m. *2. morceau*, m. *3. stupide*, m. *հավ։ ող։ հեհեհ։ * խոսակաձուն։ 2. մասն. պատառ. 3. ծանդարուհի. ապուշ. (պնաչ) ող։ հեհեհ։ 2. ող։ հեհեհ։ 3. ող։ հեհեհ։*

Ghiribizzamènto, *sm. caprice*, m. *կամք. հաճոյք. փիք. ող։ հեհեհ։*

Ghiribizzare, *va. alambiquer son esprit.* *աշխատ առնել գլխուս. գլխել. խորք ինչ եւ աչխատասիրել գլխուն ելնել։ ող։ հեհեհ։*

Ghiribizzatóre, *sm. capricieux*, m. *վճռաշան. ինքնակրօն. ցանկոտ։ հեհեհ։*

Ghiribizzo, *sm. caprice*, m. *կամք. փիք. հաճոյք. ող։ հեհեհ։*

Ghiribizzóso, a, *a. capricieux, se.* *աշխատ. վճռ. ցանկոտ։ * երեւակայող։ հավ։ավ։ող։ հեհեհ։*

Ghirigóro, *sm.* (intrecciatura di linee fatta a capriccio di penna) *trait de plume*, m. *2. détour*, m. *գիծք. չղմնաց պրպեակ. ոլորչաս. լաս կամի։ 2. չղմնաց։ գարձաւած. մանուածապատ չղմնաց։ ող։ հեհեհ։ էհ ողող։ ող։ հեհեհ։ 2. ող։ հեհեհ։ ող։ հեհեհ։ էհեհեհ։ 2. ող։ հեհեհ։*

Ghirlànda, *sf.* guirlande, f. *պսակ ի ծաղկոց. պսակ. խոյնած. խոյնածաւոր. ող։ հեհեհ։ էհեհեհ։ ող։*

Ghirlandàre, *va.* couronner *de fleurs. պսակել ծաղկամբք. ող։ հեհեհ։ էհեհեհ։ ող։*

Ghirlandélla,) *sf. dim. petite guirlande*, cha-

Ghirlandùzza,) *peau, feston de fleurs*, m. *փոքրիկ պսակ ի ծաղկոց. ընծեւագաւած ծաղկոց. ող։ հեհեհ։ էհեհեհ։*

Ghiro, *sm.* (animale) *loir*, m. *առնէսա. ող։ հեհեհ։ էհեհեհ։ ող։ հեհեհ։ ող։ հեհեհ։ ող։ հեհեհ։*

Ghirónda, *sf.* (stromento) *vielle*, f. *նաւապան անուանարք. ող։ հեհեհ։ էհեհեհ։*

Già, *av. déjà, autrefois, jadis, depuis longtemps. 2. déjà, dès à présent. 3. en effet. յառաջագոյն. կանխաւ. երբեմն. վաղ իսկ ի բացում ժամանակաց հետ. ի վաղուց հետէ. յառաջմնի. արդէն. 2. արդէն. այժմէն. այժմ. արդ. 3. արդարեւ. իսկ. արդարեւ. այո. եհեհեհեհ։ եհեհեհեհեհ։ ողողող։ հավ։ողող։ հեհեհ։ ողողող։ ող։ հեհեհ։ 2. ող։ հեհեհ։ ող։ հեհեհ։ հեհեհ։ էհեհեհեհ։ 3. ող։ հեհեհ։ հավ։ողող։ ող։ հեհեհ։*

Giacchè, *c. puisque. 2. depuis que. քանզի. որովհետեւ. 2. յորմէ հետէ. ող։ հեհեհ։ էհ ող։ 2. ող։ հեհեհ։*

Giacchèra, *sf. jeu, tour*, m. *խաղ. խազ. կատակ. ող։ հեհեհ։ էհեհեհ։*

Giacchiàre, *vn. croasser. կռչել. ող։ հեհեհ։ ող։ հեհեհ։ ող։ հեհեհ։*

Giacchiàta, *sf. coup de filet*, m. *որսանէթի ցանդ. ող։ հեհեհ։*

Giàcchio, *sm. épervier, filet*, m. *ցանդ. ող։ հեհեհ։ ող։ հեհեհ։ ող։ հեհեհ։ ող։ հեհեհ։*

Gittar il — tondo, *n'épargner personne. չխնայել յոյ. չառնուլ անձ ոմանէ. ող։ հեհեհ։ էհեհեհ։ ող։ հեհեհ։ ող։ հեհեհ։*

Gittar il — sulla siepe, *faire qc. de préjudiciable. անձին վնաս գործել. ող։ հեհեհ։ ող։ հեհեհ։*

Giàccio, *sm. glace*, f. *սառն. պաղ. գող։ ող։*

Giaccia, *sf. jacée* f. *վարսանէն. ծաղիկ. ող։ հեհեհ։ ող։ հեհեհ։*

Giacènte, a. *gisant*. e. *2. placé*, e. *կողմնակաւ. անկեալ ի մահճին. գաղարեալ. 2. գետնեցեալ։ ող։ հեհեհ։ 2. ող։ հեհեհ։*

Giacère, *vn. être couché*, e. *coucher*, *être étendu de son long. 2. être indisposé*, e. *garder le lit. 3. croupir. 4. être placé, situé*, e. *գետնատեղի. գաղարել. նձիլ. անկանել. անկիալ գնել. սարած անկիալ գնել. լայնակաւ ձանգռնգակաւ կալ. 2. անկեալ գնել ի մահճին։ խաղաղանալ. 3. ժամանակալ. ձանգռնալ. 4. գետնեցեալ կալ։ ձանել. կալ։ ող։ հեհեհ։ ող։ հեհեհ։ ող։ հեհեհ։ 2. ող։ հեհեհ։ ող։ հեհեհ։ ող։ հեհեհ։ ող։ հեհեհ։ ող։ հեհեհ։ 3. ող։ հեհեհ։ ող։ հեհեհ։ ող։ հեհեհ։ 4. ող։ հեհեհ։ ող։ հեհեհ։*

Giacíglio, *v.* Giacitojo.

Giacère, ‹ sm. action de se coucher, f.
Giacimento, ‹ le coucher, m. 2. situation, f. ընկղմանիլ. անկանիլ. Նստիլ. 2. դիրք. Դնում. * պառկատեղ. Խոմ. 2. Խոնքը։
Giacinto, sm. hyacinthe, f. յակինթի ծաղիկ. 2. յակինթի. ամէն պատուական. սիրէլ. Ոչ-մի. գնահատել. 2. ոսկի Խոտորի. Խոտորին ըստ ընթերական։
Giacitójo, sm. gîte, m. անկանակ Նստելոյ. օթոց. * Ննջարան. տպէս, տեղէն տղոյս։
Giacitúra, sf. le coucher, m. manière de se coucher. ընկղմանիլն. անկանիլն. պպման կողմանելոյ. Խոմն. Խոմնս Խոտորը։ — del discorso, ordre, arrangement des mots, m. կարգ. յարմարութիւն բանից. տեղական Խոտորը. Դնոթիւն. տիւն։
Giáco, sm. cotte de mailles, f. զրահ վերոյ. շապիկ չղթայապոտ. կնճռոտիլ ըզբոլ. կնօղնել. Ցիտ։
Giacobbéa, sf. jacobée. f. յակոբեան տունկ Խոտորի. տեր ոց ունէին։
Giaculatória, sf. oraison jaculatoire, f. աղաղակ ընդհանրեայ, կնճռոտանդն. ապրիլք ընդ եւ կարճատուտ. * երկրպագոյ աղոթից. Խոտորը Խոտորի տոտ։
Già fu, av. déjà. յառաջագոյն. վաղ իսկ. ի վաղուց. ցքիտան։
Gialda, sf. lance. f. Նիզակ. Ղնդրուճ։
Gialdonière, sm. lancier, m. Նիզակառ. սիրատար. Ղնդրուճել։
Giallamina, sf. (pietra) calamine, f. արուեստ. ոսկ ՆիւՆիւ։
Gialleggiare, vn. jaunir. դեղնել. Տարիանել ի դեղին. ապրուճել. տոր չնճ. տոՌոյս Խոտորին։
Giallétto, a, a. jaunâtre. խարտեաղ. դեղձանագոյն. տոՌոյս Խոտորի։
Giallezza, sf. couleur jaune, f. դեղնութիւն. դեղին գոյն. տոՌոյս Խոտորի։
Gialliccio, a, a. tirant sur le jaune. Տարեալ ի դեղին. խարտեաղ. տոՌոյս Խոտորին. տոՌոյս։
Giallo, a, a. jaune. 2. pâle. դեղին. ոսկի գոյն. 2. դեղձանագ. գունատ. տոՌոյս Խոտորի. 2. տոՌոյս ապտոՌոյս։ — sm. le jaune, m. դեղին. դեղին գոյն. տոՌոյս Խոտորի։
Giallógno, a, a. jaune pâle. դեղձանագ.
Giallógnolo, ‹ գունատ. տոՌոյս Խոտորին. տոՌոյս։
Giallomina, v. Giallamina.
Gialloŕe, sm. couleur jaune, f. դեղին գոյն. դեղնութիւն. տոՌոյս Խոտորի։
Gialloso, sm. (verme) ver qui ronge les poires, m. ոստիճ ամենից. տղոյս Խոտորոյս։
Giallúme, sm. couleur jaune. դեղնութիւն. տոՌոյս Խոտորի։
Giambare, ‹ en. railler, badiner. յեղդ
Giambeggiare, ‹ պարանոց. խաղ առնել. խաղալ. կատակել. կնօղնել. ցտիւ Խոտորին։
Giámbo, sm. (verso) iambe, m. անձամբերգ. չափ ինչ երկու տղոյս ոտքերաչիւք որ առաջինն կարճ է եւ երկրորդն երկայն. տղոյսագոյն։
Giammái, av. jamais. երբեմն. ոչ ինաւ. ոչ երբեք. հիւ. ոսկ. գոնե. գոնեն հիւ ոչ Խոտորի։
Giammèngola, sf. bagatelle, f. մանրիք. * փուճ բան. ոչչ ոյոտ ԼՆ։
Giampagolággine, sf. lenteur, f. դանդաղութիւն. Հեղգութիւն. Տուանութիւն. ՆիւՆիւԼիւ. տոՌոյսԼիւ։
Giannétta, sf. pique, f. 2. canne des officiers, f. սեղ. Նիզակ. սկաւարդն. 2. բիր. եզեկն Տրամանատարաց զօրուն. Ղնդրուճ. Խոտոր. 2. օձիքին. տեղեկնէ. տոոոՌ։
Giannettário, sm. soldat armé d'une pique, m. տիւսոր. Նիզակառ. Ղնդրուճել. Խոտոր Խոտորը։
Giannettáta, sf. coup de pique, m. Տարուած Նիզակի. Ղնդրուճ ըԼո. Խոտոր իւ տոոոՌ։
Giannettière, sm. soldat armé d'une pique, m. տիւսոր. Նիզակառ. Ղնդրուճել. Խոտոր Խոտորը։
Giannizzeráre, va. circoncire à la façon des janissaires. ընդհատել զաս Յանիկաց օրինի. ի Յանկաց օրէնս զարձուցանել. Ոճիրագործեալ. տնտեսին ինչու. Խոտորելոյ. գնալ Խոտորի ինչու. Խոտորելոյ. գնալ Խոտորի ինչու։
Giannizzero, sm. (soldato appiedi della guardia del Sultano, ora disciolta) janissaire, m. Նոր զօրական Յանկաց. Խոտորելոյ։
Giansenísmo, sm. jansénisme, m. յանսենեան ուսուած. ՓիւրեսԼի ՏոոոՌոյսԼիւ։
Giansenísta, sm. janséniste, m. յանսենեան. ՏոոոՌոյ։
Giára, sf. un verre avec deux anses, m. Նաւակ. սպասի երկու ականիւքիւ. Խոտոր Խոտորը Խոտոր գոտոՌ։
Giárda, sf. (bella) une niche, f. 2. v. Giardone. պարտ. Տաղտ. կասակ. ըԼոՌ. ԼիւԼիւԼ. Խոտոր։
Giardinájo, sm. jardinier, m. պարտիզպան. Խոտորպան։
Giardinétto, sm. dim. petit jardin, m. փոքր պարտէզ. Խոտորիկ։
Giardiniére, sm. jardinier, m. պարտիզպան. պարտիզպապար. Խոտորեղեն. Խոտորվան. Խոտոր. գօՌոնՆեղ։
Giardiniéra, sf. jardinière, f. պարտիզպան. Խոտորպան գոյր։
Giardino, sm. jardin, m. պարտէզ. գրասատրուածատն. Տաղտ. Խոտոր. գօՌոն։
Giardóne, ‹ sm. v. Giarda. 2. jardons, pl.
Giardóni, pl. m. վերք փապարեալք ի վերոյ Տնգաց յեսին ոտին երբեմնոյ. ԼոՌոՆ. որք ոչ սյոՆերբեն պեՌեՆոՆեՆոՆը։
Giargóne, sm. (sorta di diamante) jargon, m. խոտան ադամանդ. ԵշգոՌոՆԼ ԼՆ։
Giárra, sf. ‹ jarre, cruche, f. խնդի. կուժ.
Giárro, sm. ‹ Ննդակոյ. խեղդելն անոնի. գնդոՆ։
Giarretiéra, sf. jarretière, f. ordre de la jarretière, m. Հեռեկոյոր անդրագաւոյ. սապատոՌին ՀԱՆգղոՆ. ԻՆՆիւԼիւԼ ոՌԼիւԼիւ։
Giassiacioché, c. quoique. եթէպէտ եւ. եթէ եւ. գնդոՆ։
Giattánzia, sf. vanterie, f. մեսպարեամբութիւն. ընդունայնապարծ Տպարտութիւն. Խեղճանգ. զաՌոյոյ։
Giáva, sf. magasin des vaisseaux, m. 2. javeau, m. շտեմարան նաւուս. 2. կղզի գե-

տց. կայտ ատագուռ եւ տպտխտան ժո-ղովուկ ի յորդանէն ձկոց. կեփ տձկոցը. 2. ըղ տձոց. տտ խոյնեցուած էբէլեր ֆօ-ռմ էն ըտնոր էբէլնը.

Giavellótto, *sm.* (specie di dardo) *javelot*, m. նիզակ. գեղարդն. էբէլ.

Gibbo, *sm.* bosse, f. ապտատ ոպին (ուղտու). գնդուռեւ. ուռուցիկ. բարձրացուկ. ինչ. էբէրիճ. հոսեղ. ինչ.

Gibbóso, ;a, *a.* bossu, *e.* gibbeux, *se.* ապ-Gibbúto, ;պատոդ. * կուզ. գնդուռ. էբէ-ռիճլը. ինչտոր.

Gibérna, *sf.* giberne, gibecière, f. քսակ, մսխող գաստիկով հրացանիդ. պարսի ֆի-շեկ. ֆիշէրլիճ. ֆիշէրի գոյնոճ հնչող.

Giélo, *sm.* gelée, f. 2. glace, f. ցուրտ ատա-տիկ. ատատմանիք. 2. ատատ. պաղ. ֆե-ռոճ. 2. գնալ. ոճ.

Farsi di —, *être consterné.* պատնել. պա-խել. չտնալ. էբէրեռոճատ էլալըդ ֆուլեր.

Gigantáccio, a, *a.* géant démesuré. պնպ անհարիճ. անշնորհք. գալ էբէլտոջ. տիշոն.

Gigánte, *sm.* géant. m. պնպ. պպատին. քաղ. անշնորհ. մարդ չտպհանգամ. տիլ. տեղ. էբէրին. էբէրնոճ. տիշոն. գալ էբէլտոջ. ճեղգոջ.

Gigantéa, *sf.* gigantomachie, f. մարտ պա-տերազմի պնպից. 2. երգ կամ պատիր պատերազմով պնպից. էբէրնէրնէր ֆիլի. 2. էբէրնէրնէր ֆիլինին ֆուֆոճոր էոճոր ֆուլերը.

Gigantéggiare, *vn.* avoir la taille d'un géant. 2. surpasser. իրրեւ գնպոյ էրեւէյ. գնպոյի կերպարանս ունել. 2. գլխ. անցա-նել գանգնել. գեր ի վերոյ ընկերս. տատ-ուելու. էբէրնէրնէր ևոլ ևեօրնոճեւ. ըլճոճ. 2. ևեչեւ. էեռնէյ. էոճ ըլճոճ. ոլճոճ.

Gigantéo, a, *a.* de géant, gigantesque. պնպի նման. պնպի. պնպատին. տիտանական. ֆե-րնոճ. էեչնի գեռլի. էեչ էեի. ֆուֆոճոր.

Gigantescamente, *av.* en géant. իրրեւ գնպոյ. տիշ էեչնի ևոլ.

Gigantésco, a, *a.* gigantesque. պնպի. պնպի նման. պնպատին. վիմի յաորի. ճեղգոջոր. ֆեր էեի. ֆուֆոճոր.

Gigantéssa, *sf.* géante, f. կին պնպ. էբէրնի ֆոջ. ճեղգոջոճի.

Gigantomachía, *sf.* gigantomachie. f. մարտ պատերազմի պնպից գնդեմ աատատոջ. եոճնէրնէր ճեռին.

Gigantóne, *sm.* géant extraordinaire, m. պնպ անհարիճ. անշնորհք. գալ էբէլտոջ. ֆուֆոճոր. տիշոն.

Gigliáto, *sm.* (moneta d'oro) *sequin de Florence*, f. գնշխոյն ինչ ոսկի. եոճէլ-ըլճէլ.

Gigliáto, a, *a.* parsemé de lis. սեռնված. զարդարեալ շուշանաձ. շուշանեալ՝ շուշ-ոտ տեղեվնչ.

Giglièto, *sm.* lieu planté de lis. պարտէզ շուշանաց. շուշարէլէ.

Giglièttо, *sm.* (sorta di trina) *crépine*, fran-ge. f. 2. dim. un petit lis, m. ծոպ. զարդ ինչ. 2. շուշան փոքրիկ. ոսպէ. ֆեռոճոր. 2. ֆեռէլ-ոտ շուշան.

Giglio, *sm.* lis, m. fleur de lis, f. շուշան. շուշան ծաղիկ. շուշոտ. էչոճոտ.

Gigliózzo, *sm.* gros, beau lis, m. մեծ, գե-ղեցիկ շուշան. պնպ-ոտ. եոչ շուշոտ.

Ginecéo, *sm.* (appartamento di donna, con-servatorio di donne nobili) *gynécée*, m. կանանց տուն. հարեմ.

Ginecocrazía, *sf.* gynécocratie, f. պնռա-ֆիլեն. տեսչութիւն կանանց. տեբաֆիլեն ոբ եւ կանայք վարել եւ տեսուչ լինել մարդկին. ֆեռեֆիլեն-ներէլ. ֆեռեռո-ֆիլեն ճեռին.

Ginépra, *sf.* genièvre, m. գեզոշտոդ. շամ գիպ. ոբոշ ոլոճ էեչուոլէը.

Ginepráio, *sm.* lieu planté de genévriers, m. 2. labyrinthe, embarras, m. անտա-տեղի գիպ. * գիշատատ. 2. գիտիան. չիճ-ֆոռեֆիլեն. ոբոշէլէ. 2. ոբելէլէ ֆուլոճոն.

Ginépre, ;i *sm.* genévrier, genièvre, m. գի-Ginépro, ;ատոդ. * գիշի. ոբոշ. ոբոշ ե-ղոճէ.

Ginepréto, *sm.* lieu planté de genévriers, m. անտա. տեղի գիպ. * գիշատատ. ոբոշէլէ.

Ginéstra, *sf.* (pianta) *genêt*, m. մատոչ. էե-ղոճ. ֆոռեր ըռբեռլէը. էեչոճ ոլոճէ.

Ginestréto, *sm.* lieu planté de genêts, m. 2. labyrinthe, embarras, m. անտա. մատոչիի. 2. գիտիան. խառնակութիւն. չիճոռեռ-ֆիլեն. էեչոճոռեռ. ոբեռիճլէ. 2. ոբելէլէ. ֆոռելէլէ ֆուլոճոն.

Ginestrévole, *a.* plein de genêts. լի մատոչիս. էեչոճոռոտ. ոբեռիճլի.

Gingillo, *sm.* crochet, m. փորրիկ կոպատ երկաթի. ֆեռէռ-ո էեռնէյ.

Gingía, *sf.* gencive, f. լինդք. * լինտ. ոբէ էոճ.

Gingillare, *vn.* être fantasque. մատաղնիս ինչ խորհիլ. էեչոճ ըլճոճ.

Gingillo, *sm.* invention subtile mais fantas-que, f. մատաղնիս ինչ. գիւտ. հնարք. էեչոճ իճոռ.

Ginnasiárca, *sm.* gymnasiarque, m. վերակա-ցու. տեսուչ վարժոցի. պետ հրաշտեղծոց. ֆուլեռոճոն ֆոռելէլէ.

Ginnásio, *sm.* gymnase, m. երիասարդաս-տոց. վարժոց. գբոցիճ. ֆուլեռոճոռ.

Ginnastica, *sf.* gymnastique, f. վարժ. հրա-շտեղծ. ֆուլեռ. ֆեռնոճոռ-ֆուլեռ.

Ginnástico, a, *a.* qui concerne la lutte, gym-nastique. ըմբռնամարտ. հրաշտեղծոց. ըմ-բռնական. ֆուլեռ ոբոշէր.

Ginnétto, *sm.* cheval d'Espagne, m երիասար ասպետացուց. ֆոռեռոճոռ ոբէր.

Ginnica, *sf.* la gymnique, f. գիտութիւն, ճարտարութիւն հրաշտեղծոց. էչի ֆուլեռ.

Ginnico, a, *a.* gymnastique, de lutteur. հրա-շտեղծոց. ըմբռնական. ֆուլեռ ոբոշէր.

Ginocchiare, *va.* embrasser les genoux. փա-թիլ գնդոտոջ. խաղապատիլ. ոբեչէլէրնէ ոորէլէ. ֆուլեռ եոճոռ ոբեչէլէ.

Ginocchiéllo, *sm.* (arma difensiva del gi-nocchio) *genouillère*, f. 2. pied de cochon, de porc, m. գրաչք ծնգաց. 2. ոսք խո-զի. ոբեչէ. ոբէ էշոճէ. 2. ոճոռէ. ո-յոռէ.

Ginócchio, *sm.* (i ginócchi, m. pl. le ginóc-chia, f. pl.) genou, m. ծունգք. ոբէչ. ըէոռ-ոճ. ոճոռ.

Ginocchióne,) *av. à genoux. ի ծունր. ի վե-*
Ginocchióni, *ղրոյ ծնգաց. ոնչ նետեսող-*
ոնչ ներդնեն. ներդնեսող.

Giocáre, *va. jouer. խաղալ. զեսոնմիլ.*

Giochétto, *sm. petit jeu, m. դդղճ, թեթեւ*
խաղ. զեսոնեսո պէր ջուռ.

Giochévole, *a. divertissant, e. agréable,*
plaisant, e. գբօսագիչ. գուարճացուցիչ.
սիրելի. նուէր.

Giochevolménte, *av. en badinant. ծաղու-*
ցընդ խաղ. ջուռ ի ևէ.

Giocofórza, *sf. nécessité, force, f. կարեւո-*
պէտութ. պիտոյք. Ղարկ. ևէրինէ. ուժ.

Giocoláre, *vn. faire des tours de passe-*
passe. խաղալ ձեռաց արագութեամբ. օչ-
ֆոդ ջուռեր. եւ ուրիշ ջուռ ևէրեր. ևէրո-
ներ.

—) *sm. baladin, bateleur, joueur de*
Giocolàro,) *gobelets, m. ծաղրող. խեղկա-*
տակ. օչֆոդող.

Giocolarmènte, *av. par jeu. ընդ խաղ.*
ջուռ ի ևէ.

Giocolatóre, trice, *s. qui fait des tours de*
passe-passe. գործիչ. խեղկատակ. օչֆո-
դող. ևոռօչևող.

Giócolo, *sm. badinage, jeu, m. խաղ. խեղ-*
կատակերեւթիւն. ջուռ. ևրիչեն. ջուռօ-
ևրևէ.

Giocolosamènte, *v.* Giocosamente.

Giocondamènte, *av. agréablement. սիրդ-*
ժողեւթեամբ. գուարճալեւթեամբ. ջուռևէ-
ըէ. գերոռրիչեր ևէ.

Giocondáre, *va.*) *s'amuser, se réjouir. գօ-*
Giocondársi, *vp.*) *մռել. ուրախ լինել. ի-*
ֆո ևրինէ. ջուռ ևէ. ուրիչեն ևէրեն. հոռչ
ևրևէ.

Giocondáto, a, *a. content, e. joyeux, se. գոհ*
գոհ. գուարճացեալ. ջուռ. ուրիչ ևէրեալ.
ևոռրը ևօչ.

Giocondévole, *a. agréable, qui réjouit. հիշ-*
ատական. ուրախարար. սիրելի. ևէ-ոռռ-
ևօչ.

Giocondézza,) *sf. joie, f. agrément, m. ցնծ.*
Giocondità,) *ատկանաւթիւն. ևէրևէ. ջուռ*
ևէ. գերոռրիչեր.

Giocóndo, a, *a. agréable, joyeux, se. հիշ-*
ատական. գուարճարար. քաղցր. սիրելի.
ևրիչեն. ևօչ. ևէրևէրևէ.

Giocondóso, *v.* Giocondato.

Giocosamènte, *av. agréablement. բաղում*
հիշատակութեամբ. գուարճութեամբ.
ևէրևէ ևէ. ևօչևոռջուռ. հոռչ ևոռրեր.

Giocóso, a, *a. gai, e. joyeux, se. 2. badin,*
plaisant, e. facétieux, se. գուարճ. գուար-
ճացեալ. խրախճիտ. 2. խեղկատակ.
ծաղրածու. 3. խաղով. ծաղու. (բանք)
ջուռ. ևոռրևոռռ. ևէռ. 2. ևրիչեն. ջուռօ-
ֆոդեռրու. 3. ջուռ. ևրիչեն (ևօռչ).

Giocolatóre, trice, *s. bateleur, se. ծաղրող.*
խեղկատակ. օչֆոդող.

Giogája, *sf. fanon du bœuf, m. 2. chaîne de*
montagnes, f. մորի կախեալ ընդ պարա-
նոցաւ արջառոց. 2. չղթայ ոչ, կարգ լերանց.
ևօռչևոռջուռ ոչևոռռ ջուռևոռռ ոռռջուռ ևէրի. 2.
ոռջուռևոռիռջուռ ևէրոռ. ոռռ ևրոռջ ֆոռ-
ռրը.

Giogliáto, a, *a. mêlé avec de l'ivraie. խառն*
ընդ սրամանի. ոռջուռևուչ.

Giòglio, *sm.* (erba) *ivraie, f. սրամանի. ոռ-*
ջուռ. ջուռևոռ.

Giógo, *sm. joug, m. 2. fig. esclavage, m. 3.*
sommet de montagne, m. լուծ. ծգնաժա-
մեան. 2. լուծ ծառայութեան. ատըք-
կութիւն. 3. գլուխ լերանց. գլուխ-ևոռռռոռռ-
ռրը. ևոռռ. ևէրոռռ. 2. գլուխևոռռռոռռ-
ռրը. ևոռռրևէռ. 3. ֆոռ ևոռռևէռ.

Giogóso, a, *a. montagneux, se. լեռնային.*
ֆոռևէռ. ֆոռռ ֆոռիռ.

Giója, *sf. pierre précieuse, f. 2. joie, satis-*
faction, f. 3. bouche d'un canon, f. անի
պատուական. 2. ուրախութիւն. խնդու-
թիւն. Հաճութիւն. 3. բերան պատըգ-
մական անօթոց. ջուռևէռ. ջուռևէռ. ջուռ
ևէռ. 2. ոռջուռևէ. ևոռչևէռ. ևոռիռ-ռոռևէռ.
ֆոռռոռռրևէռ. 3. ֆոռ ևոռռևէռ.

Mia —, *mon bon chéri, m. ma bonne chè-*
rie, f. սիրելի իմ. քոյ այց իմոց. ոռջուռ-
ևէռ. հոռիռռիռ. ֆոռևոռ. ևոռչևոռռոռռ ևոռռոռռ.

—) *la perle des hommes, f. le bel*
Bella —,) *homme, m. սիր քոյ. բերան-*
(ձեռաքրիւ եւ ֆեղեզիով.) ջուռևէռ ևէռ
ոռջ ոռռռ. ոռռ-ևոռռռոռռռռ ոռռռ.

Giòje, *pl. pierreries, pl. f. 2. bijoux, pl. m*
joyau, m. անոյշ պատուականք. 2. գարդ
անպակաս. ջուռևէռ. 2. ֆոռջուռևէռ ջուռևէռ.

Giojalità, *sf. gaieté, f. գուարճութիւն.*
ջուռևէռ.

Giojánte, *a. gai, e. գուարճագեալ. ուրիշևէռ.*
ջուռ.

Giojellàre, *va. orner de pierreries. անանա-*
կաւ յօրինել. ջուռևէռ ևէռ ոռռռոռռռ. ֆոռ-
ջուռևէռ ֆոռջուռռ.

Giojellièra, *sf. joaillière, f. կին վաճառա-*
կան անանց. ջուռևոռռռոռռ ֆոռռռ.

Giojellière, *sm. joaillier, m. անանագործ.*
վաճառական անանց պատուականաց. ջուռ-
ևոռռռոռռ.

Giojéllo, *sm. joyau, m. 2. perle, pierre pré-*
cieuse. f. գարդ անպակաս. 2. մարգա-
րիտ. անոյշ պատուական. ֆոռջուռևէռ ևէ-
ևէռ. ջուռևոռռռոռռ ոռռռռռ. 2. ջուռևէռ. ևոռիռ.

Giojóre, *v.* Gioconditá.

Giojosamènte, *av. joyeusement, gaiement.*
գուարճալեւթեամբ. ուրախալեւթեամբ. ջուռ
ևէռևէռ. ոռջուռիռ իռ.

Giojóso, a, *a. joyeux, se, gai, e. գնծա-*
ցեալ. գուարճ. ոռջուռիռ. ջուռ. ֆոռռռռ.

Gioire, *vn. se réjouir. ուրախ լինել. ցնծալ. գուարճանալ. ջուռ ոռռռռ. ոռջուռիռռռ*
— *va. jouir. վայելել. ի ևէր արիական.*
ոռջուռիռռ. ոռջուռռռռռ ևէռ ջուռևոռռռ. ֆոռ-
ջուռևոռռռ.

Giólito, *sm. repos, m. Հանդիստ. վայելք.*
պիրիպիռ. ևոռռռռռռ. ջուռևոռռ.

Stare in —, *être à l'ancre, en repos.*
Հանդչել. խաբխն արիական. ոռջուռ ոռիռռ.
ջուռևոռ իռիռռռ.

Giomélla, *sf. jointée, f. երկու ափ. որչափ*
կրնին ափովք. ոռիռիռռ իռի ոռջուռռռռռ. ոռ-
ոռ ոռջուռ ֆոջուռռռռռ.

Giorgería, *sf. bravoure, f. արութիւն.*
քաջութիւն. իռիռռռռ.

Giórgio (far il), *faire le grand. պերճանալ.*

ախպել. Նագել. Ի———ամբ. Ի—ք ամ-ճագ ։

Giornale, *sm.* journal, m. 3. *livre journal*, m. *աւր քան աւրէ գիր գիր աւուց, հա-նապազաւրեայ դիպագ.* **օրագիր.* 2. *մա-տեան հանապազաւրեայ դիպուածոց գիրք յիշատակաց.* 3. *կոսկի փաստառագ. Տպիչ-ք. Ի—ք ամ-ճագ ի—ամբ. Ի—ագ ի—ք գիր-ք.* 2. *ի—ք ամ-ճագ ա—ամբ-ք, ա—ագ. Գի-ք. Ի—ք ամ-ճագ ա—ք ի—ք. Ի—ագ ամ-ճագ ա—ք ի—ք.* 3. *ա—ամբ-ք ա—ք ի—ք. Ի—ագ ա—ք ի—ք. Ի—ագ ա—ք ի—ք.* — *a. quotidien, ne. աւրական. Հանա-պազագ. Գիրք ի—ք. Ի—ագ ի—ք.*

Giornalière, *sm. journalier*, m. *փարձան. փարձագ աւուր. Ի—ագ ի—ք. Ի—ագ ի—ք. Գ—ք. Գ—ք.*

Giornaliero, a, *a. journalier, e. աւրական. հանապազաւրեան. 2. աւ-տեան. ջեռի. Ի—ագ ի—ագ. Ի—ք. 2. ի—ք ի—ք. Ի—ք.*

Giornalista, *sm. journaliste*, m. *աւրագա-րէ գրոց գրէ.* **օրագիր գրող. Ի—ագ ի—ք.*

Giornalmente, *av. journellement. աւրա-ւուրէ. աւուր աւուր. Գիր Ի—ագ. Ի—ագ ի—ք. Ի—ագ ի—ք.*

Giornata, *sf.* journée, f. *աւր. փառքագ ժամանակ. 2. միոյ աւուր Ճանապարհ. 3. աւ-ագ ամբ փարձ. 4. աւր պատերազմի. Յաւր պատերազմի. պատերազմ. Կռիւ. Ի—ագ ա—ք ի—ք. 2. ա—ք ի—ք ի—ագ. 3. Ի—ագ ի—ք. Ի—ագ ի—ք. 4. Գ—ք. Ի—ագ. Ի—ագ ի—ք.*

Far —, *livrer, donner bataille. առ ՚Յաւր պատերազմի. Գ—ք Ի—ագ. Ա—ք ի—ք.*

Far lunghe giornate, *faire de grandes journées. յոգոյժ Ձգալ Ձառագել. անյա-նել. ա—ագ ի—ք ի—ք. Ի—ք ի—ք ի—ք.*

A gran giornate, *à grandes journées. մե-ծաձիգս (ընդ՚ձգանս). առ՚ձգապաս. Ա—ք ի—ք ի—ագ ։*

A giornata, *chaque jour. 2. le jour entier. ա—ք ի—ագ. 2. ա—ք ի—ք. Ի—ք ի—ք. Ի—ք ի—ք. Ի—ք ի—ք.*

Vivere alla —, *vivre au jour la journée. Կեալ ա—ագ ի—ք. Ի—ք ի—ք ի—ք. Ի—ք ի—ք ի—ք.*

Giornatella, *sf.* journée perdue, f. *աւր կորուսեալ. ի ա—ք ի—ք. Ի—ք ի—ք.*

Giornea, *sf. habit d'homme*, m. 2. *sorte de manteau des guerriers*, f. 3. journée, f. *Ձաղկերտ պատկան. 2. ա—ագ ի—ք ի—ք. 2. ի—ք ա—ք ի—ք. 3. Ի—ք ։*

Affibbiarsi, allacciarsi, cingersi la —, *soutenir avec toutes ses forces. պինա-գոտին պատրաստ լինել. զոյժ ՚Յաւր կա-տարած լինել. ի—ք ի—ք ի—ք ի—ք. Ի—ք ի—ք ի—ք. Ի—ք ի—ք ի—ք.*

Giorno, *sm. jour*, m. *աւր. ցերեկ. ա—ք. Ի—ք ի—ք. Ի—ք ի—ք. Ի—ք ։*

Si fa —, *le jour va paraître. Նագէ ա—ք ։ յա—ագ. Ի—ք ի—ք. Ի—ք ։*

Di —, *pendant le jour, de jour. ցերեկի. զաւր. Ի—ք ի—ք ի—ք.*

Buon —, *bonjour*, m. *աղիոն ա—ք ։ ա—ագ ի—ք ի—ք. *բարի լոյս ։ Ի—ք ի—ք. Ի—ք ի—ք. Ի—ք ։*

A —, *à la pointe du jour.* Allo spuntar del —, *ՅԸնդ ապն. ընդ ա—ք ։ Ի—ք ի—ք. Ի—ք ի—ք.*

A un — preso, *à jour préfix. ի ա—ք ի—ք ա—ք. ի ժամուաի ժամս. Ի—ք ի—ք. Ի—ք ի—ք. Ի—ք ի—ք.*

Fra —, *après midi. յետ Ձաւարակ ա—ք. Ի—ք ի—ք ի—ք.*

Di — in —, — per —, a — per —, *de jour en jour, de plus en plus. աւր ա—ագ աւր քան աւր. Ի—ք ի—ք ի—ք. Ի—ք ի—ք. Ի—ք ի—ք.*

E — grande, *il est grand jour. Մեծ է աւր ի Ձաւարակէ. Ի—ք ի—ք. Ի—ք ի—ք ։*

Al chinar del —, } *sur le soir. ի ա—ք ։*

All'abbassar del —, } *ի ժամէ ա—ք. ընդ երեկոյս. Ի—ք ։ Ի—ք ի—ք.*

Far della notte —, *faire de la nuit le jour, veiller la nuit. գիշէ, գիշերի գործոն ոգ-ՅԸնդ. ՅԸնդ ի—ք ի—ք. ՅԸնդ ի—ք ի—ք ի—ք. Ի—ք ի—ք. Ի—ք ի—ք ի—ք.*

Far del — notte, *faire du jour la nuit, dormir le jour. Նագել զաւրն գիշերի. քաղաղ ժամն ի քուն ՅԸաձել. Ի—ք ի—ք. Ի—ք ի—ք ։*

Dormire sino a molto —, *dormir la grasse matinée. Նագել մինչեւ ցաւր Ձաւարակ. Ի—ք ի—ք ի—ք. Ի—ք ։*

Il — innanzi, *la veille. երէկ. Ի—ք ա—ք. Ի—ք ի—ք.*

Il — avanti, l'altro —, *avant-hier. յե-ռանդն. գնացեալն. *երէկ չէ մեկայն օր. Ի—ք ի—ք. Ի—ք ի—ք. Ի—ք ։*

Giorni sono, *il y a quelques jours. քանի մի աւուր ին. աւուր ին. յառաջ քան զաւուրս ինչ. աւր Ձաւ ի—ք ի—ք. աւր Ձաւ ի—ք ։*

— nero, magro, *jour maigre*, m. *աւր պաՅոց. *չոր օր. Ի—ք ի—ք ։*

— di lavoro, *jour ouvrier, jour ouvrable*, m. *աւր գործոց. աւր արուեստ. *գործօր. Ի—ք ի—ք ։*

Giostra, *sf. joute*, f. 2. *niche*, f. *tour*, m. *մրցութիւն. արդելակից խաղ. 2. Ձագր. խաղ. գաւ. Ի—ք ի—ք ։ 2. ի—ք ։*

Fare una — ad uno, *jouer un tour. խա-ղալ խաղ ումեք. Ի—ք ի—ք ի—ք ։*

Giostrare, *vn. jouter. 3. röder. 4. jouer un tour, frauder, tromper. մրցել, խաղալ ՅԸդակաս. 2. մրցել. Ի—ք ի—ք. 3. յա-Ձել. Ի—ք ի—ք. 4. խաղալ. գաւաՅանել. ՅԸնդել. Ի—ք ի—ք ի—ք. 2. Ի—ք ի—ք. Ի—ք ի—ք. 3. Ի—ք ի—ք. Ի—ք ի—ք. 4. ի—ք ի—ք. Ի—ք ի—ք. Ի—ք ի—ք.*

Giostratore, *sm. jouteur*, m. *մրցող, խաղա-ղող ՅԸդակաս. Ի—ք ի—ք ։*

Giovagione, *sf.* } *assistance, aide*, f. *se-*
Giovàme, *sm.* } *cours*, m. *օգնականութիւն. Ի—ք ի—ք ի—ք.*

Giovaménto, *sm.* } *օգուտ. Ի—ք ։ Ի—ք ի—ք.*

Giovanáccio, *sm. jeune étourdi*, m. *2. jeune*

homme sans expérience, m. պատանի անՀաՃար. 2. պատանի խակ. — *fille*, f. պատանեկուհի. — *homme*, m. 2. *jeune fille*, f. պատանեակ. մանուկ. երիտասարդ. 2. մանկաՃարդ. ապրիկ. կնիկ. կնիկ կոյին. — *homme*, m. 2. կնիկ գէզ. — *a. jeune. մատղ. առտիկ. մանկական. կնիկ. իւաչ. հոգեկ. իզ.

Giovanegge, *vn. agir en jeune homme.* պատանեցդ գործ գործել. հանդիսանալ կոյին.

Giovanello, *v.* Giovanetto.

Giovanesco, a, *a. de jeune homme.* երիտասարդական. երիտասարդահմեան. — *homme*, m. 2. *jeune fille*, f. պատանեակ. մանուկ. երիտասարդ. 2. մանկաՃարդ. ապրիկ. կնիկ. կնիկ կոյին. — *homme*, m. 2. կնիկ գէզ. — *a. jeune. մատղ. առտիկ. մանկական. կնիկ. իւաչ. հոգեկ. իզ.

Giovanetto, *sm. jouvenceau*, m. մանուկ. պատանեակ կնիկ ունէ. — *homme*, m. 2. *jeune fille*, f. պատանեակ. մանուկ. երիտասարդ. 2. մանկաՃարդ. ապրիկ. կնիկ. կնիկ կոյին. — *homme*, m. 2. կնիկ գէզ. — *a. jeune. մատղ. առտիկ. մանկական. կնիկ. իւաչ. հոգեկ. իզ.

Giovanézza, *sf. jeunesse*, f. երիտասարդութիւն. տիր մանկահմեան. կնիկեան. կնիկեան. — *homme*, m. 2. *jeune fille*, f. պատանեակ. մանուկ. երիտասարդ. 2. մանկաՃարդ. ապրիկ. կնիկ. կնիկ կոյին. — *homme*, m. 2. կնիկ գէզ. — *a. jeune. մատղ. առտիկ. մանկական. կնիկ. իւաչ. հոգեկ. իզ.

Giovanile, *a. jeune, de jeune homme.* երիտասարդական. մատղ. մատղասական. կնիկ. — *homme*, m. 2. *jeune fille*, f. պատանեակ. մանուկ. երիտասարդ. 2. մանկաՃարդ. ապրիկ. կնիկ. կնիկ կոյին. — *homme*, m. 2. կնիկ գէզ. — *a. jeune. մատղ. առտիկ. մանկական. կնիկ. իւաչ. հոգեկ. իզ.

Giovanilménte, *av. en jeune homme.* երիտասարդապէս. գիշեն. կնիկ կնիկ.

Giovanótto, *sm. jeune homme fort*, m. երիտասարդ գօրաւոր. իւաչ. կնիկ կնիկ. նեղ գիշեն.

Giovare, *va. aider, être utile.* 2. *plaire.* ոգնել. լինել. յօգուտ. Ձեռնտու լինել. սատարել. 2. Հաճոյ լինել. յաղթանակ. նուաՃ. գեղ. — *homme*, m. 2. *jeune fille*, f. պատանեակ. մանուկ. երիտասարդ. 2. մանկաՃարդ. ապրիկ. կնիկ. կնիկ կոյին. — *homme*, m. 2. կնիկ գէզ. — *a. jeune. մատղ. առտիկ. մանկական. կնիկ. իւաչ. հոգեկ. իզ.

Giovarsi di qualche cosa, *en tirer profit, s'en servir.* չարՁել. օգտանմեմ ի բան գտանել. ի կիր արկանել. ի գործ դնել. — *homme*, m. 2. *jeune fille*, f. պատանեակ. մանուկ. երիտասարդ. 2. մանկաՃարդ. ապրիկ. կնիկ. կնիկ կոյին. — *homme*, m. 2. կնիկ գէզ. — *a. jeune. մատղ. առտիկ. մանկական. կնիկ. իւաչ. հոգեկ. իզ.

Giovativo, a, *a. utile.* օգտակար. ձեռնտու. — *homme*, m. 2. *jeune fille*, f. պատանեակ. մանուկ. երիտասարդ. 2. մանկաՃարդ. ապրիկ. կնիկ. կնիկ կոյին. — *homme*, m. 2. կնիկ գէզ. — *a. jeune. մատղ. առտիկ. մանկական. կնիկ. իւաչ. հոգեկ. իզ.

Giovedì, *sm. jeudi*, m. հինգշաբաթի. կնիկ. կնիկ.

Giovénca, *sf. génisse*, f. 2. *louve*, f. երինջ. 2. *poutre*. պի-չոս ունէ. — *homme*, m. 2. *jeune fille*, f. պատանեակ. մանուկ. երիտասարդ. 2. մանկաՃարդ. ապրիկ. կնիկ. կնիկ կոյին. — *homme*, m. 2. կնիկ գէզ. — *a. jeune. մատղ. առտիկ. մանկական. կնիկ. իւաչ. հոգեկ. իզ.

Giovénco, *sm. bouillon*, m. գուարակ. քոՀակ. խոտաՃ. եզ. կնիկ.

Giovenile, *a. de jeune homme, jeune.* մատղ. մանկահմեան. — *homme*, m. 2. *jeune fille*, f. պատանեակ. մանուկ. երիտասարդ. 2. մանկաՃարդ. ապրիկ. կնիկ. կնիկ կոյին. — *homme*, m. 2. կնիկ գէզ. — *a. jeune. մատղ. առտիկ. մանկական. կնիկ. իւաչ. հոգեկ. իզ.

Gioventù, *sf. jeunesse*, f. երիտասարդութիւն. մանկահմեան. 2. մանկաՃարդ. երիտասարդք. կնիկեան. կնիկեան. կնիկեան. — *homme*, m. 2. *jeune fille*, f. պատանեակ. մանուկ. երիտասարդ. 2. մանկաՃարդ. ապրիկ. կնիկ. կնիկ կոյին. — *homme*, m. 2. կնիկ գէզ. — *a. jeune. մատղ. առտիկ. մանկական. կնիկ. իւաչ. հոգեկ. իզ.

Giovercèccio, a, *a. agréable.* Հաճոյական. սիրաՀելի. Հաճոյալ. խոյ. լինելի.

Giovevole, a, *a. utile, profitable.* օգտակար. չարՁեալ. ձեռնտու.

Giovevolézza, *sf. utilité*, f. օգտակարութիւն. օգուտ. ձեռնտու.

Gioviále, a, *jovial, gai*, e. 2. *de Jupiter.* զուարթ ապին. 2. սրտիգական. լուՀ. լեՀ. — *homme*, m. 2. *jeune fille*, f. պատանեակ. մանուկ. երիտասարդ. 2. մանկաՃարդ. ապրիկ. կնիկ. կնիկ կոյին. — *homme*, m. 2. կնիկ գէզ. — *a. jeune. մատղ. առտիկ. մանկական. կնիկ. իւաչ. հոգեկ. իզ.

Giovialità, *sf. gaîté, joie*, f. զուարթութիւն. լուՀեցի. լուՀեցին.

Giovialóne, a, *a. très-enjoué*, e. չոյժ զուարթ ապին. ֆեր լուՀ. լուՀեն սեվեռեցին.

Gióvine, *v.* Giovane.

Giracapo, *sm. vertige, tournoiement de tête*, m. խաւարկ. գնդիր. * գլխու պտոյտ. — *homme*, m. 2. *jeune fille*, f. պատանեակ. մանուկ. երիտասարդ. 2. մանկաՃարդ. ապրիկ. կնիկ. կնիկ կոյին. — *homme*, m. 2. կնիկ գէզ. — *a. jeune. մատղ. առտիկ. մանկական. կնիկ. իւաչ. հոգեկ. իզ.

Giráffa, *sf. girafe*, f. անասլիճ. լուՀեա-ֆե. վե-ռոֆե.

Giramento, *sm. tournoiement*, m. 2. *vertige*, m. 3. *endossement*, m. չրէյֆուտե. չրէսանելը. 2. խաւարկ. գնդիր. * գլխու պտոյտ. 3. փոխադրութիւն արժանիոյ. գաՃաՃանելը գաղանի չայլ որ. սեվե. սեվե. — *homme*, m. 2. կնիկ գէզ. — *a. jeune. մատղ. առտիկ. մանկական. կնիկ. իւաչ. հոգեկ. իզ.

Girándola, *sf. girandole, girande*, f. 2. *roue de feu*, f. 3. *girandole*, f. (*chandelier à plusieurs branches.*) 4. *tour, détour*, m. 6. *drageon*, m. 7. *girandole, amaryllis d'Orient*, f. խուրձ վառելանց Հրոյ. 2. անիւ Հրոյ. 3. աւշտանակ բազում աստղաձեւ. 4. չրէսանելը. գաղՃ. չրէսան. 5. պատ ի պատ լուՀեր. Ձեռքը. 6. շատ ուրիշ արմատ ունց. 7. չոբէյանան նարդէս արեւելից. ֆեչեյե լաբրէնէ. լաբար սալեֆ. 8. ֆեչե ֆեռէնէ. սեվերեն. ֆեչեյեներ. ի ծառուէ ֆեռէներ. 9. չէֆ ֆելըս լաֆ. լաբրէնէ. 4. պըչըլըս. սեռ. նուս. սեվե. 5. ռոմըլէչ սեռ. ֆեռնե. ռուլա. 6. սեռ ֆելըս. 7. ըռմոսէչ նեվեռեն սեռ ըռեռնե.

Dar fuoco alla —, *exécuter un plan.* յաջորնեա ածել, կատարել գնարՁուած մտաց. ֆեչեյեռնելու սեռ կոյին. — սեվելը ֆեչեյեռնե.

Girandolare, *vn. rêver, imaginer, chercher dans l'esprit.* 2. յածել. խոյալանանք. ֆեչեյեռնե սեվելը, եսեվեն. 2. ռուլանք. ռուլ կոյին.

Girandolino, *sm. girouette*, f. *homme leger*, m. այր չեղչեղուն, ֆեչեյեռնելու ի միտս. խորՀել. 2. յածել. խոյալանանք. ֆեչեյեռնե սեվելը, եսեվեն. 2. ռուլանք. ռուլ կոյին.

Girándolo, *sm. girouette*, f. *homme leger*, m. այր չեղչեղուն, ֆեչեյեռնելու ի միտս. սեվե. — *homme*, m. 2. *jeune fille*, f. պատանեակ. մանուկ. երիտասարդ. 2. մանկաՃարդ. ապրիկ. կնիկ. կնիկ կոյին. — *homme*, m. 2. կնիկ գէզ. — *a. jeune. մատղ. առտիկ. մանկական. կնիկ. իւաչ. հոգեկ. իզ.

Giráre, *vn. tourner, se tourner, tournoyer, rouler.* 2. *avoir de circuit, embrasser.* 3. *röder, tourner tout autour.* 4. *voyager, courir le monde.* 5. *devenir fou, folle.* չրէյանակել. Հոլորել. չաբէ գալ. 2. անել գլխոյն. գլխոյանակ. 3. ի միտս ածել. յածել. 4. յածել. չրէել ընդ աշխարՀ. 5. ծիւրել. սեվեռեն. ռուլանք. սեվե ռուլ. ֆեչեյեռնե կոյին. 2. լաբրէնե. սեվելը ռուլ. 3. սեռ. նուս ռուլանք. լեչեյեռնե. լեռնե. 4. սեռ ըռեռնե. պաՀելու սեռ ռուլանք լեռնե. 5. նէչ ռուլանք.

— la testa ad alcuno, *avoir des vertiges.* գնդիր. գնդիրալ խաւարել. * գլուխը գառնալ. սեվե սեռ սեվե. ռուլանք.

— largo ai canti, *prendre garde.* զգուշանալ. սեվելանք. նէզիեռնէ կոյին.

— va. *tourner.* 2. *entourer.* գարձուցանել. չրէել. 2. չուրջ պատել. լեչեյեռնե. սեվեռեն սեվելը. 2. ֆեռլուչելե. լեչեյեռնե ռուլ.

— uno schiaffo, *donner un soufflet.* ապտակ չաՀել, բՀեռ տուրճաք. Ժէլէ Ճնեցուց։
—i danari ad uno, *endosser.* չույլ ար տալ գործադրել, փոխանցել գործաՀին։ * գնել անցել։ * ուրիշին վրայ անցընել. Ջիր կՀնէր. Ժէլէն Ճէլէնէն չէՀնէր Իւ Ժէլէր Ճէլէ. Ի Ժէլէր Ճէլէ.

Girarsi nella memoria, *se souvenir.* յիչել. Ճանէր. Ի Ժէլէր։

In un — del sole, *en un jour. fr. ութում տարի. գիր Իճանէր։

Girarrósto, *sm. tournebroche*, m. անիր. գմիս խորովելոյ. տէլ. Ճեռան տէլոյ. Ճեռող Ի Ժէլէնէն տէլ։

Girasole, *sm. héliotrope, tournesol*, m. 2. *girasol*, m. պտուտկէմ. * պուէտ անդրադարձիկ. 2. յատկ պուէտ. անէր ինչ պատուհան Ի— Ի Ժէլէն. — Ի Ժէլէր. Ժէլէ Ի ոտ։ 2. Ի Ժէլէնէն Ի Ժէլէ. գիր Ճիչէր։

Girata, *sf. tour*, m. tournée, f. գործուած. չրջան. Ժէլէ. — Ժէլէն։

— di cambiale, *endossement*, *virement*, m. գործադրեր գործադիր չույլ ար. Ճիչ. Ժէլէնէ Ի Ժէլէնէն Ժէլէ Ի Ժէլէ։

Giratario, *sm. cessionnaire d'une lettre de change, endosseur*, m. փոխանիչ. գործադիչ պրոկուրատոր չույլ ար գիչ Ի Ժէլէ. — Ժէլէն։

Giratívo, a, *a. circulaire.* չուրքանակիր. բաչխող. պտուտ. Ի Ժէլէ Ի Ժէլէնէն։

Giravólta, *sf. virevolte, tournée*, f. չրջան. Ժէլէր. Ի Ժէլէ. պտուտ. Ի Ժէլէն։

Fare una —, *faire un petit tour.* պտուտիկ գնել չրջել. Ի Ժէլէնէն. Ի Ժէլէ. Ի Ժէլէ։

Giravoltare, *vn. faire la petite tournée. 2. extravaguer, perdre la tête.* պտտ գնել չրջել. գնալ. 2. գիտել. Ի Ժէլէ. Ի Ժէլէնէ. Ի Ժէլէնէ։ 2. Ի Ժէլէնէնէ Ի Ժէլէ։

Giravóne, *sf. tour, tournoiement*, m. չրջան. Ի Ժէլէ. Ի Ժէլէր։

Girbo, *sm.* Ի Ժէլէ։

Gire, *vn. aller. գնալ. երթալ. կիմալ. Ի Ժէլէ։

Girélla, *sf. poulie*, roulette, f. պտտ. անիր. փոքրիկ Ճաչտաբան։

Dar nelle girelle, *devenir fou.* յիմարել. գաժանիլ. Ի Ժէլէնէնէ։

Girellajo, *sm. faiseur de poulies*, m. 2. *inconstant, qui tourne comme une girouette.* յորինիչ Ճաչտաբաչիր. 2. ար էրքեն. գանձ. չրջչրջիլ. յոգնող. Ճաչտաբաչ. Ի Ժէլէնէ։ 2. Ճաչտաբ Ի Ժէլէ. Ի Ժէլէնէ Ի Ժէլէնէնէ. Ի Ժէլէնէնէ։

Girélla, *sm. petit tour*, m. 2. *partie de la cuirasse*, f. 3. *cul d'artichaut*, m. փոքր չրջանակ տէլ. 2. մասն ինչ զրահից։ 3. ապէ բնական կանկարպոյ. Ի Ժէլէնէնէ։ 2. Ի Ժէլէնէ Ի Ժէլէ. 3. Ի Ժէլէնէ Ի Ժէլէ։

Girévole, *a. mobile, léger, e. շարժուն. գիւրաչարժ. 2. Ճանճաղանիճ. յոգնող. Ժէլէ. Ի Ժէլէնէ. 2. Ի Ժէլէ։

Girevolmente, *av. en tournoyant.* չրջիկօրէն. պտտական. Ի Ժէլէնէնէ։

Girfálco, *sm.* (uccello) *gerfaut*, m. անգղոյ բազէ. Ժէլէր. Ի Ժէլէնէ. Ի Ժէլէ։

Girimèo, *sm. tour de gobelet, de passe-passe, m. 2. fantaisie*, f. Ճարտարութիւն, չրջչրջումն Ճնաց. 2. ՃաՀոյք. Ի Ժէլէ Ի Ժէլէնէ։

Girino, *sm. telard*, m. մանր գորտ. Ի Ժէլէ Ի Ժէլէնէնէ։

Girióndo, a, *a. rond, e. բոլորիլ. բոլորաձեւ. Ի Ժէլէնէնէ. Ի Ժէլէնէնէ։

Girlo, *sm. toton*, m. քուճայ չրջչրջուն. Ի Ժէլէր. Ի Ժէլէնէնէ Ի Ժէլէնէնէ. Ի Ժէլէր Ի Ժէլէնէ. Ի Ժէլէ։

Giro, *sm. tour, circuit*, m. 2. *rotation*, f. *tournoiement*, m. 3. *endossement, virement*, m. 4. *troussis*, m. 5. *un cercle*, m. չրջանակ. չուրքանակի ասՀմամբ. 2. գործուած. չրջան. 3. գործադրեր գործադիր չույլ ար. 4. կրճեռուած, խորչք Ճանգիտիկ. 5. բոլորակ. պատկէր. Ի Ժէլէր. Ի Ժէլէնէնէ։ 2. Ի Ժէլէնէ. Ի Ժէլէր. Ի Ժէլէ. 3. Ջիր. Ի Ժէլէնէնէ Ի Ժէլէնէնէնէ. Ի Ժէլէնէ Ի Ժէլէ. 4. Ի Ժէլէր. Ի Ժէլէ. Ի Ժէլէնէ. 5. Ի Ժէլէ։

— di parole, *circontocution*, f. գործուած բանից. բանը գործուածով. Ի Ժէլէնէ Ի Ժէլէ. Ի Ժէլէնէնէ Ի Ժէլէ։

— d'occhi, *roulement d'yeux, regard*, m. *մեզմիարը, չրջչրջումն աչաց. Ի Ժէլէ. Ճնայ։

Andare in —, *tourner tout autour.* յաՀել. չուրջ գնալ. Ի Ժէլէր. Ի Ժէլէ։

Fare un —, *faire un tour.* չրջել. գնալ. * Ճոտ գալ. Ի Ժէլէ. Ի Ժէլէ. Ի Ժէլէ Ի Ժէլէ։

In —, *à la ronde, en rond.* 2. *tour à tour.* չուրջ. չուրքանակաբ. 2. կարգաբ. փոխանէնէնէ. Ի Ժէլէնէնէ. Ի Ժէլէ. 2. Ի Ժէլէնէնէ Իւ Ի Ժէլէ։

Per —, *en rond. փուրջ. Ի Ժէլէ։

Giróla, *sf. alouette d'Italie*, f. թռաչական արտոյտ. Ի Ժէլէնէ Ի Ժէլէ։

Girolo, *sm. espèce de bremé de mer*, f. ապդ ինչ կապոյտ գոյն ունող. Ի Ժէլէնէ Ի Ժէլէ. Ճան Ի Ժէլէ Ի Ժէլէ Ի Ժէլէ։

Giromanzia, *sf. gyromancie*, f. չուրքանակ. Ճնայ. Ի Ժէլէ. Ի Ժէլէ։

Girométta, *sf. air champêtre*, f. գուչ չիՃաղանաց. Ի Ժէլէ. Ի Ժէլէնէ։

Girondolare, *vn. aller et venir sans objet.* թափառել. ծուլական չրջիլ. Ի Ժէլէ. Ի Ժէլէ. Ի Ժէլէ։

Girone, *sm. un grand tour*, m. 2. *tour*, m. չրջան. չրջանակ մեծ. 2. չրջան. չրջանաձեւ կէտ. Ի Ժէլէ Ի Ժէլէ. Ի Ժէլէ։

— di vento, *tourbillon*, m. մրրիկ. Ի Ժէլէ. Ի Ժէլէ. Ի Ժէլէ։

Andar gironi, a —, *raguer, errer ça et là.* թափառիլ. Ի Ժէլէնէ. Ի Ժէլէ Իւ Ի Ժէլէ։

Gironzáre, v. Girondolare.

Girótta, *sf.* (t. di mar.) *banderole*, f. *fl* թռչուն ցուցիչ. Ճոպոյ. Ի Ժէլէ Ի Ժէլէնէ։

Girovago, a, *a. vagabond, e. թափառական. ծուլարար. Ի Ժէլէնէ. Ի Ժէլէ. Ի Ժէլէ։

— sm. *gyrovague*, m. կրօնաւոր թափառական. Ի Ժէլէ. Ի Ժէլէ. Ի Ժէլէ։

Git, *sm.* (seme ed erba) *nielle*, f. արմնդեղ. * սոխի. 2. բոյս արմնդեղի. Լեզուի սխա- նոնի. 2. Լեզուի սխա- ֆեխոնը. Լեզուի սխա-.

Gita, *sf.* *voyage*, m. *allée*, *course*, f. երթ. չոլ. կեր. եզ.

Giterella, *sf.* *promenade*, f. զբոս. Լեզուի.

Gittajone, *sm.* *nielle*, f. բոյս արմնդեղի. Լեզուի սխա- ֆեխոնը. Լեզուի սխա-.

Gittamento, *sm.* *jet.* m. ձգելն. ընկճուելն. սրիա. սրել.

Gittare, *va.* *jeter.* ձգել. արկանել. սրիա.

Gittata, *sf.* *jet*, m. *action de jeter*, f. արկանելն. սրիա. սրել.

— di pietra, *jet de pierre*, m. քարընկէզ մի. պէտ ի սրել.

Gitterone, *v.* Gittajone.

Gitto, *sm.* *jet*, m. ձգելն. արձակելն. սրիա. սրել.

A —, *précisément.* Ճշդիւ. ուղ ուղղոյն.

Giù, *av.* *en bas.* *ի վայր. ի խոնարհ. ներա- ներացոյց.

Mandar —, *araler.* 3. *ruiner*, *désoler.* կործել. 2. Համբերել. 3. քանդել. Խոռ- ռել. 2. ուղ կիսել. Խոռռել. 3. Եքեմեռ- վէրսն կիսել.

Darsela —, *ne se soucier point.* անփոյթ առնել. լինել. հոգնիցն ջնջուել. հոգնիցն ջնջել.

Dar —, *tomber* 2. *faillir.* անկանել. 2. անառնկանալ. * անառնկանալ. սխալել. 2. փոթ- Լի (փոթիլ) ջնջել. սխալել.

Torsi — d'alcuna cosa, *se tirer d'une affaire, l'abandonner.* ի ոգոյ է ետ առ. ի ձ- գոյէ լրանել. Խոռ- ներէրսն. Եւ Լեզուէ- զրոսիել.

Andare —, *descendre.* 2. *baisser*, *diminuer de prix.* իջանել. 2. Նուազել գնոց. Եղել. 2. գոհոռ Եղել. ոռ- ներ ներսն.

Gibba, *sf.* *jupe de femme*, f. 2. *camisole d'homme*, f. 3. *crinière du lion, du cheval*, f. շուրջանակի Հանդերձ կանանց. 2. Ներ- քին բաճկոնակ. * բաճկոն. 3. գէաք առ- ծու. Տեղ. ֆէրնոն. Խուզ ֆէրնոն. 2. Եե- Լեռ. ղեղոն. 3. փեղկեր. Նեւնը.

Gibbato, a, *a. qui a une crinière.* գիսաւոր. փեղկեր. Նեւնը.

Gibberello, *sm.* *petit pourpoint*, m. 2. *tertre*, m. բաճկոնակ փաթրիկ. 2. բլուր փո- քրիկ. փոնէ- Եե Լեռ. 2. գագաղնջէ.

Gibbétte, *sf.* *pl.* *gibet*, m. կախաղան. գար ներնջէ.

Gibbétto, *sm.* *pourpoint*, m. 2. *gibet*, m. բաճկոնակ փաթրիկ. * բաճկոն. 2. կախա- ղան. Եե Լեռ. ղեղոն. 2. գար ներնջէ.

Gibbilèo, *sm.* *jubilé*, m. յոբելեան տա- 2. յոբելեան Թողութիւն ի քոան եւ ի Հինգ ամ կամ յայլ ինչ գեպս շնորհեալ ի քահանայապետէն Հռոմոյ. Խոռռելէրէն Եւ Լեզոռ ներ ոռներ- Նէրէրէ. 2. Նէրէ ոռ Եզոռ ոռ. Խոռռ գոռեզ Լռէրեզոռռ Լ'ի՛ փոփոխեսն էնոսն ոլոն Խոռնէն ոռնէ Խոռ- ղեռոռոռ.

Gibbilo, *v.* Gibilo.

Gibbone, *sm.* *pourpoint*, m. Նեռքին բաճ- կոնակ. * բաճկոն. ղեղոն. Եե Լեռ.

Gibilànza, *sf.* *v.* Gibilo.

Gibilàre, *vn.* *pousser des cris de joie, tressaillir de joie.* ագռաղեմ եան բարձա- արձակել. ֆեռալ. ղոլեր ոռ- Լէռնէրէ. ոռ- Լէռնէրէն գոռեզոռռ. ոզեւռոռ.

— *va.* *jubiler.* արձակել ի պատասխանէ գեղը ոք գասակարգ թողայս միայն առնել. դեր ֆեռոռոռ ղեռոռ ղէռնոռռ. ոռոռ ֆնէռ.

Gibilàto, a. *e sm.* *jubilé.* Ներ ոք ագռաղեալ ։ է ի Տասպատեհան գասակաց եւ ֆռալ միայն առնու. ոռոռ. ղեռոռ ղէռնէռ Ե- զոռոռ.

Gibilazione, *sf.* *jubilation*, f. *cri de joie.*

Gibilo, *sm.* } m. բարձա ագռաղեմ եան գնեան ֆեռնէ ոռոռոռ. ղոլեր ոռ- ղոլեռոռ.

Giucare, *va.* *jouer.* խաղալ. գնոռեզ է.

Giucolare, *sm.* *bateleur*, m. Տարտար. ֆեղ- կասակ. օէֆռոզոռ. Հոռ- ղոլեռ.

Giudàico, a, *a.* *judaïque.* յոբգասական. Հրէա- կան. Նեռ- ոռներ գնոռեն է. Նեռ- ոռ. Է- զոռոռ.

Giudaismo, *sm.* *judaïsme*, m. յոբգասա- ֆիւն. Հրէութիւն. Նեռ- ոռներ. Նեռ- ոռ- ղեռ. Է- զոռոռ.

Giudèo, *sm.* *juif*, m. 2. *incrédule*, m. Հրէայ. 2. անհաւատ. ֆաասպարանդ. Նեռ- ոռ. Նոռ- ոռ. ձէռ- ոռ. (ղեշէռ.) 2. Նոռ- ոռեզոռ. Նռ- ոռ.

Giudèsco, a, *a.* *judaïque.* յոբգասական. Հրէա- կան. Նեռ- ոռ. գնոռեն.

Giudicamènto, *sm.* *jugement*, m. գաասա- ռական ֆեղռ. 2. կարծիք. միտք. գնոռ- Լէռնէռ. 2. ղեշէռ. ե՛զոռ.

Giudicare, *va.* *juger.* 2. *croire*, *estimer.* գաս, ֆռաասեռ առնել. գաասել. ֆեղռ Հա- ռական. 2. ֆռոլել. Համարել. ֆռալել. Լէռնէռ Լեզոռեռ. գնոռեն. ոռոռ գնոռեն. գնոռ- ղոլեռ. 2. ղեշէռ. ե՛զոռ. ոռոռ.

Giudicarsi, *vp.* *se croire près de la mort.* գասէն մեռ ի մօշ, մօշկնադայս Համա- ռել. գնոռներն ե՛զոռ Նոռ- ոռ. Նեռ- Նեռեզ ե՛զոռ ղոլեռոռ.

Giudicativo, *v.* Giudiciario.

Giudicato, *sm.* *judicature*, f. *office de juge*, m. 2. *jugement*, m. ֆռլեռոռ ֆռոլեռ գաասա- ռի- 2. գաասառոռ. Ֆեղռ. գնոռեզոռ- գոռ- ոռեզոռ. գնոռոռոռ. 2. Լեռոռոռ.

Star al — d'alcuno, *acquiescer*, se *soumettre aux sentiments d'autrui.* անառ, Հնազանդիլ. կարծեաց. բանից ոք. ար- ռոռոռ գնոռոռոռ գնոռեն, ոռոռ ե՛զոռ.

Passar per —, *passer pour constant, pour une vérité évidente.* ֆռոլեռ. Տէռոռոռ ֆռոլ ֆռեռեզ. ամենեցուն ընդունելի լինել. գնոռ Լեռոռ գ ներոռոռ Նեռեռ. գնոռ ոռեզոռ Լէռ ոռոռեզ- ռոռ.

— a, *a.* *jugé*, e. գաասակ. ոռոռոռ գնոռեզոռ.

— nel letto, *abandonné des médecins.* լրեալ ի ոգեալ ի ֆռլ չկաց. ա՛զ գաասակ. գնոռ- ոռեզոռոռ գնոռոռեզոռ. ե՛զոռ.

Giudicatòrio, a, *a.* *judiciaire.* գաասարաց. առեռոռ. Լեռ- ։ ֆռոլ ոռ գնոռոռեզոռ.

Giudicatùra, *sf.* *office de juge*, m. 2. *jugement*, m. ֆռլեռոռ ֆռոլեռ գաասարի. 2. գաասառոռ. ֆռոլեռոռ. Հոռ- ղոլեռ 2. Լեռ- ոռ-

Giudicazione, *sf. jugement*, m. դատաստան. կարծիք։

Giudice, *sm. juge*, m. 2. *docteur en droit*, m. դատաւոր · իրաւաբան · 2 · իրաւագէտ · հոգեւոր մեծաւոր։ 2 · եկեղ · կարգ · վարդապետ։

Giudichevolmente, *av. avec justice, sagement. իմաստութեամբ։* հոգեղ · եկեղ · օգտակարապէս։

Giudiciale, *a. judiciaire.* դատաստանի · դատաւորի · 2 · ատենական (պրպտեան բանից ի հարուցանողութեան)։ դատաստանական · վերնագրական դատաստանի · կարգի · 2 · վերահասկելի։

Giudicialmente, *av. judiciairement.* դատաստանաւ · ըստ օրինաց դատաստանի · կարգով։

Giudiciaria, *sf. tribunal*, m. ատեան դատաստանի · վերնատուն ։

Giudiciário, a, *a. judiciaire.* իրաւաբանի · դատաստանի · եկեղ · վերնատնական · կարգի։ Astrologia giudiciaria, *astrologie judiciaire.* ատեանգործական գիտութիւն · գուշակութիւն · գիտնի սերեգրութիւն ։

Giudicio, *sm. tribunal*, m. 2. *jugement*, m. *sentence*, f. 3. *opinion*, f. *sentiment*, m. 4. *sagesse*, f. *esprit*, m. դատաստանի · ատեան դատաստանական · դատաստանագործ · 2 · դատ · դատաստանական · մտիւ · 3 · կարծիք · խորհուրդ · 4 · իմաստութիւն · գիտութիւն · ուշիմութիւն · 2 · կշռութիւն · գիտութիւն · 3 · գէն · ըստ · կշռոյ · 4 · ոգի · գիտութիւն · խելք։

Uomo di —, *homme de bon jugement, homme sage* , m. այր իմաստուն, խորհրդական · ճշմարիտ · գիտնական · վերնատնական ։

A — dell' occhio, *à vue d'oeil.* ըստ նշանակի · ըստ այլոց · ի հեղ · ի ներքինն ընդ աչս · ի ներքոյ աչացն ի հեղ ։

Giudiciosamente, *av. judicieusement.* խորհրդական իմաստութեամբ · խորհրդով · գիտութեան ։

Giudicioso, a, *a. judicieux , se. prudent , e.* խորհրդական · դատաստանի · ճշմարիտ · գիտնական · հոգեղ ։

Giudiziale, **Giudizio**, ecc., *v.* Giudiciale, Giudicio, ecc.

Giugánte, *sm. géant*, m. սկայ · հսկայ · երկրածին։

Giúgero, *sm. arpent*, m. արտավար · * օրտավար · * չափար · տեղեաց · կնոտնկէս ։

Giuggiola, *sf.* (frutto) *jujube*, f. յուջապ · խնոյ · հնոնդ ։

Giuggiolèna, *sf.* (pianta) *sésame*, *sm.* գնդիլիճ · * յուլիպ · սասամ ։

Giuggiolino, a , *a. de jujubes. 2. couleur de jujube, f.* յուջապէ · 2 · ի դոյն յուջապի · խնոնագոյն · 2 · խնոնակ · խնոնոց բերնի ։ — *sm. sirop de jujube*, m. ալշրակ ի յուջապէ · խնոնոց հեղուկին ։

Giúggiolo , *sm.* (albero) *jujubier*, m. ծառ յուջապի · խնոնոց ապտղ ։

Giúgnere, *va. joindre.* 2. *atteindre.* 3. *attraper.* 5. *ajouter.* 6. *atteler les boeufs à la charrue.* զուգել · յաւելու · յաղել · մաճառցանել · 2 · ի վերայ հասանել · գտանել · 3 · ի թակարդ արկանել · 4 · տեղ · ձգել · պատիլ · 5 · յաւելուլ · 6 · լծել · սկիզբ ընդրկե · ծառայութիւն · 2 · դարմանե · հոգեղ ։ 3 · գտանել · հասանել · 4 · տպաւորել · 5 · ընդունել · 6 · գտնել · ընդունել · 7 · ընդունել · 8 · ընդունել · 9 · ընդունել · 10 · ընդունել · 11 · ընդունել · 12 · ընդունել · 13 · ընդունել · 14 · ընդունել · 15 · ընդունել · 16 · ընդունել · 17 · ընդունել · 18 · ընդունել · 19 · ընդունել · 20 · ընդունել · 21 · ընդունել · 22 · ընդունել · 23 · ընդունել · 24 · ընդունել · 25 · ընդունել · 26 · ընդունել · 27 · ընդունել · 28 · ընդունել · 29 · ընդունել · 30 · ընդունել · 31 · ընդունել · 32 · ընդունել · 33 · ընդունել · 34 · ընդունել · 35 · ընդունել · 36 · ընդունել · 37 · ընդունել · 38 · ընդունել · 39 · ընդունել · 40 · ընդունել · 41 · ընդունել · 42 · ընդունել · 43 · ընդունել · 44 · ընդունել · 45 · ընդունել · 46 · ընդունել · 47 · ընդունել · 48 · ընդունել · 49 · ընդունել · 50 · ընդունել · 51 · ընդունել · 52 · ընդունել · 53 · ընդունել · 54 · ընդունել · 55 · ընդունել · 56 · ընդունել · 57 · ընդունել · 58 · ընդունել · 59 · ընդունել · 60 · ընդունել · 61 · ընդունել · 62 · ընդունել · 63 · ընդունել · 64 · ընդունել · 65 · ընդունել · 66 · ընդունել · 67 · ընդունել · 68 · ընդունել · 69 · ընդունել · 70 · ընդունել · 71 · ընդունել · 72 · ընդունել · 73 · ընդունել · 74 · ընդունել · 75 · ընդունել · 76 · ընդունել · 77 · ընդունել · 78 · ընդունել · 79 · ընդունել · 80 · ընդունել · 81 · ընդունել · 82 · ընդունել · 83 · ընդունել · 84 · ընդունել · 85 · ընդունել · 86 · ընդունել · 87 · ընդունել · 88 · ընդունել · 89 · ընդունել · 90 · ընդունել · 91 · ընդունել · 92 · ընդունել · 93 · ընդունել · 94 · ընդունել · 95 · ընդունել · 96 · ընդունել · 97 · ընդունել · 98 · ընդունել · 99 · ընդունել · 100 · ընդունել · 101 · ընդունել · 102 · ընդունել · 103 · ընդունել · 104 · ընդունել · 105 · ընդունել · 106 · ընդունել · 107 · ընդունել · 108 · ընդունել · 109 · ընդունել · 110 · ընդունել · 111 · ընդունել · 112 · ընդունել · 113 · ընդունել · 114 · ընդունել · 115 · ընդունել · 116 · ընդունել · 117 · ընդունել · 118 · ընդունել · 119 · ընդունել · 120 · ընդունել · 121 · ընդունել · 122 · ընդունել · 123 · ընդունել · 124 · ընդունել · 125 · ընդունել · 126 · ընդունել · 127 · ընդունել · 128 · ընդունել · 129 · ընդունել · 130 · ընդունել · 131 · ընդունել · 132 · ընդունել · 133 · ընդունել · 134 · ընդունել · 135 · ընդունել · 136 · ընդունել · 137 · ընդունել · 138 · ընդունել · 139 · ընդունել · 140 · ընդունել · 141 · ընդունել · 142 · ընդունել · 143 · ընդունել · 144 · ընդունել · 145 · ընդունել · 146 · ընդունել · 147 · ընդունել · 148 · ընդունել · 149 · ընդունել · 150 · ընդունել · 151 · ընդունել · 152 · ընդունել · 153 · ընդունել · 154 · ընդունել · 155 · ընդունել · 156 · ընդունել · 157 · ընդունել · 158 · ընդունել · 159 · ընդունել · 160 · ընդունել · 161 · ընդունել · 162 · ընդունել · 163 · ընդունել · 164 · ընդունել · 165 · ընդունել · 166 · ընդունել · 167 · ընդունել · 168 · ընդունել · 169 · ընդունել · 170 · ընդունել · 171 · ընդունել · 172 · ընդունել · 173 · ընդունել · 174 · ընդունել · 175 · ընդունել · 176 · ընդունել · 177 · ընդունել · 178 · ընդունել · 179 · ընդունել · 180 · ընդունել · 181 · ընդունել · 182 · ընդունել · 183 · ընդունել · 184 · ընդունել · 185 · ընդունել · 186 · ընդունել · 187 · ընդունել · 188 · ընդունել · 189 · ընդունել · 190 · ընդունել · 191 · ընդունել · 192 · ընդունել · 193 · ընդունել · 194 · ընդունել · 195 · ընդունել · 196 · ընդունել · 197 · ընդունել · 198 · ընդունել · 199 · ընդունել · 200 · ընդունել · 201 · ընդունել · 202 · ընդունել · 203 · ընդունել · 204 · ընդունել · 205 · ընդունել · 206 · ընդունել · 207 · ընդունել · 208 · ընդունել · 209 · ընդունել · 210 · ընդունել · 211 · ընդունել · 212 · ընդունել · 213 · ընդունել · 214 · ընդունել · 215 · ընդունել · 216 · ընդունել · 217 · ընդունել · 218 · ընդունել · 219 · ընդունել · 220 · ընդունել · 221 · ընդունել · 222 · ընդունել · 223 · ընդունել · 224 · ընդունել · 225 · ընդունել · 226 · ընդունել · 227 · ընդունել · 228 · ընդունել · 229 · ընդունել · 230 · ընդունել · 231 · ընդունել · 232 · ընդունել · 233 · ընդունել · 234 · ընդունել · 235 · ընդունել · 236 · ընդունել · 237 · ընդունել · 238 · ընդունել · 239 · ընդունել · 240 · ընդունել · 241 · ընդունել · 242 · ընդունել · 243 · ընդունել · 244 · ընդունել · 245 · ընդունել · 246 · ընդունել · 247 · ընդունել · 248 · ընդունել · 249 · ընդունել · 250 · ընդունել · 251 · ընդունել · 252 · ընդունել · 253 · ընդունել · 254 · ընդունել · 255 · ընդունել · 256 · ընդունել · 257 · ընդունել · 258 · ընդունել · 259 · ընդունել · 260 · ընդունել · 261 · ընդունել · 262 · ընդունել · 263 · ընդունել · 264 · ընդունել · 265 · ընդունել · 266 · ընդունել · 267 · ընդունել · 268 · ընդունել · 269 · ընդունել · 270 · ընդունել · 271 · ընդունել · 272 · ընդունել · 273 · ընդունել · 274 · ընդունել · 275 · ընդունել · 276 · ընդունել · 277 · ընդունել · 278 · ընդունել · 279 · ընդունել · 280 · ընդունել · 281 · ընդունել · 282 · ընդունել · 283 · ընդունել · 284 · ընդունել · 285 · ընդունել · 286 · ընդունել · 287 · ընդունել · 288 · ընդունել · 289 · ընդունել · 290 · ընդունել · 291 · ընդունել · 292 · ընդունել · 293 · ընդունել · 294 · ընդունել · 295 · ընդունել · 296 · ընդունել · 297 · ընդունել · 298 · ընդունել · 299 · ընդունել · 300 · ընդունել · 301 · ընդունել · 302 · ընդունել · 303 · ընդունել · 304 · ընդունել · 305 · ընդունել · 306 · ընդունել · 307 · ընդունել · 308 · ընդունել · 309 · ընդունել · 310 · ընդունել · 311 · ընդունել · 312 · ընդունել · 313 · ընդունել · 314 · ընդունել · 315 · ընդունել · 316 · ընդունել · 317 · ընդունել · 318 · ընդունել · 319 · ընդունել · 320 · ընդունել · 321 · ընդունել · 322 · ընդունել · 323 · ընդունել · 324 · ընդունել · 325 · ընդունել · 326 · ընդունել · 327 · ընդունել · 328 · ընդունել · 329 · ընդունել · 330 · ընդունել · 331 · ընդունել · 332 · ընդունել · 333 · ընդունել · 334 · ընդունել · 335 · ընդունել · 336 · ընդունել · 337 · ընդունել · 338 · ընդունել · 339 · ընդունել · 340 · ընդունել · 341 · ընդունել · 342 · ընդունել · 343 · ընդունել · 344 · ընդունել · 345 · ընդունել · 346 · ընդունել · 347 · ընդունել · 348 · ընդունել · 349 · ընդունել · 350 · ընդունել · 351 · ընդունել · 352 · ընդունել · 353 · ընդունել · 354 · ընդունել · 355 · ընդունել · 356 · ընդունել · 357 · ընդունել · 358 · ընդունել · 359 · ընդունել · 360 · ընդունել · 361 · ընդունել · 362 · ընդունել · 363 · ընդունել · 364 · ընդունել · 365 · ընդունել · 366 · ընդունել · 367 · ընդունել · 368 · ընդունել · 369 · ընդունել · 370 · ընդունել · 371 · ընդունել · 372 · ընդունել · 373 · ընդունել · 374 · ընդունել · 375 · ընդունել · 376 · ընդունել · 377 · ընդունել · 378 · ընդունել · 379 · ընդունել · 380 · ընդունել · 381 · ընդունել · 382 · ընդունել · 383 · ընդունել · 384 · ընդունել · 385 · ընդունել · 386 · ընդունել · 387 · ընդունել · 388 · ընդունել · 389 · ընդունել · 390 · ընդունել · 391 · ընդունել · 392 · ընդունել · 393 · ընդունել · 394 · ընդունել · 395 · ընդունել · 396 · ընդունել · 397 · ընդունել · 398 · ընդունել · 399 · ընդունել · 400 · ընդունել · 401 · ընդունել · 402 · ընդունել · 403 · ընդունել · 404 · ընդունել · 405 · ընդունել · 406 · ընդունել · 407 · ընդունել · 408 · ընդունել · 409 · ընդունել · 410 · ընդունել · 411 · ընդունել · 412 · ընդունել · 413 · ընդունել · 414 · ընդունել · 415 · ընդունել · 416 · ընդունել · 417 · ընդունել · 418 · ընդունել · 419 · ընդունել · 420 · ընդունել · 421 · ընդունել · 422 · ընդունել · 423 · ընդունել · 424 · ընդունել · 425 · ընդունել · 426 · ընդունել · 427 · ընդունել · 428 · ընդունել · 429 · ընդունել · 430 · ընդունել · 431 · ընդունել · 432 · ընդունել · 433 · ընդունել · 434 · ընդունել · 435 · ընդունել · 436 · ընդունել · 437 · ընդունել · 438 · ընդունել · 439 · ընդունել · 440 · ընդունել · 441 · ընդունել · 442 · ընդունել · 443 · ընդունել · 444 · ընդունել · 445 · ընդունել · 446 · ընդունել · 447 · ընդունել · 448 · ընդունել · 449 · ընդունել · 450 · ընդունել · 451 · ընդունել · 452 · ընդունել · 453 · ընդունել · 454 · ընդունել · 455 · ընդունել · 456 · ընդունել · 457 · ընդունել · 458 · ընդունել · 459 · ընդունել · 460 · ընդունել · 461 · ընդունել · 462 · ընդունել · 463 · ընդունել · 464 · ընդունել · 465 · ընդունել · 466 · ընդունել · 467 · ընդունել · 468 · ընդունել · 469 · ընդունել · 470 · ընդունել · 471 · ընդունել · 472 · ընդունել · 473 · ընդունել · 474 · ընդունել · 475 · ընդունել · 476 · ընդունել · 477 · ընդունել · 478 · ընդունել · 479 · ընդունել · 480 · ընդունել · 481 · ընդունել · 482 · ընդունել · 483 · ընդունել · 484 · ընդունել · 485 · ընդունել · 486 · ընդունել · 487 · ընդունել · 488 · ընդունել · 489 · ընդունել · 490 · ընդունել · 491 · ընդունել · 492 · ընդունել · 493 · ընդունել · 494 · ընդունել · 495 · ընդունել · 496 · ընդունել · 497 · ընդունել · 498 · ընդունել · 499 · ընդունել · 500 · ընդունել · 501 · ընդունել · 502 · ընդունել · 503 · ընդունել · 504 · ընդունել · 505 · ընդունել · 506 · ընդունել · 507 · ընդունել · 508 · ընդունել · 509 · ընդունել · 510 · ընդունել · 511 · ընդունել · 512 · ընդունել · 513 · ընդունել · 514 · ընդունել · 515 · ընդունել · 516 · ընդունել · 517 · ընդունել · 518 · ընդունել · 519 · ընդունել · 520 · ընդունել · 521 · ընդունել · 522 · ընդունել · 523 · ընդունել · 524 · ընդունել · 525 · ընդունել · 526 · ընդունել · 527 · ընդունել · 528 · ընդունել · 529 · ընդունել · 530 · ընդունել · 531 · ընդունել · 532 · ընդունել · 533 · ընդունել · 534 · ընդունել · 535 · ընդունել · 536 · ընդունել · 537 · ընդունել · 538 · ընդունել · 539 · ընդունել · 540 · ընդունել · 541 · ընդունել · 542 · ընդունել · 543 · ընդունել · 544 · ընդունել · 545 · ընդունել · 546 · ընդունել · 547 · ընդունել · 548 · ընդունել · 549 · ընդունել · 550 · ընդունել · 551 · ընդունել · 552 · ընդունել · 553 · ընդունել · 554 · ընդունել · 555 · ընդունել · 556 · ընդունել · 557 · ընդունել · 558 · ընդունել · 559 · ընդունել · 560 · ընդունել · 561 · ընդունել · 562 · ընդունել · 563 · ընդունել · 564 · ընդունել · 565 · ընդունել · 566 · ընդունել · 567 · ընդունել · 568 · ընդունել · 569 · ընդունել · 570 · ընդունել · 571 · ընդունել · 572 · ընդունել · 573 · ընդունել · 574 · ընդունել · 575 · ընդունել · 576 · ընդունել · 577 · ընդունել · 578 · ընդունել · 579 · ընդունել · 580 · ընդունել · 581 · ընդունել · 582 · ընդունել · 583 · ընդունել · 584 · ընդունել · 585 · ընդունել · 586 · ընդունել · 587 · ընդունել · 588 · ընդունել · 589 · ընդունել · 590 · ընդունել · 591 · ընդունել · 592 · ընդունել · 593 · ընդունել · 594 · ընդունել · 595 · ընդունել · 596 · ընդունել · 597 · ընդունել · 598 · ընդունել · 599 · ընդունել · 600 · ընդունել · 601 · ընդունել · 602 · ընդունել · 603 · ընդունել · 604 · ընդունել · 605 · ընդունել · 606 · ընդունել · 607 · ընդունել · 608 · ընդունել · 609 · ընդունել · 610 · ընդունել · 611 · ընդունել · 612 · ընդունել · 613 · ընդունել · 614 · ընդունել · 615 · ընդունել · 616 · ընդունել · 617 · ընդունել · 618 · ընդունել · 619 · ընդունել · 620 · ընդունել · 621 · ընդունել · 622 · ընդունել · 623 · ընդունել · 624 · ընդունել · 625 · ընդունել · 626 · ընդունել · 627 · ընդունել · 628 · ընդունել · 629 · ընդունել · 630 · ընդունել · 631 · ընդունել · 632 · ընդունել · 633 · ընդունել · 634 · ընդունել · 635 · ընդունել · 636 · ընդունել · 637 · ընդունել · 638 · ընդունել · 639 · ընդունել · 640 · ընդունել · 641 · ընդունել · 642 · ընդունել · 643 · ընդունել · 644 · ընդունել · 645 · ընդունել · 646 · ընդունել · 647 · ընդունել · 648 · ընդունել · 649 · ընդունել · 650 · ընդունել · 651 · ընդունել · 652 · ընդունել · 653 · ընդունել · 654 · ընդունել · 655 · ընդունել · 656 · ընդունել · 657 · ընդունել · 658 · ընդունել · 659 · ընդունել · 660 · ընդունել · 661 · ընդունել · 662 · ընդունել · 663 · ընդունել · 664 · ընդունել · 665 · ընդունել · 666 · ընդունել · 667 · ընդունել · 668 · ընդունել · 669 · ընդունել · 670 · ընդունել · 671 · ընդունել · 672 · ընդունել · 673 · ընդունել · 674 · ընդունել · 675 · ընդունել · 676 · ընդունել · 677 · ընդունել · 678 · ընդունել · 679 · ընդունել · 680 · ընդունել · 681 · ընդունել · 682 · ընդունել · 683 · ընդունել · 684 · ընդունել · 685 · ընդունել · 686 · ընդունել · 687 · ընդունել · 688 · ընդունել · 689 · ընդունել · 690 · ընդունել · 691 · ընդունել · 692 · ընդունել · 693 · ընդունել · 694 · ընդունել · 695 · ընդունել · 696 · ընդունել · 697 · ընդունել · 698 · ընդունել · 699 · ընդունել · 700 · ընդունել · 701 · ընդունել · 702 · ընդունել · 703 · ընդունել · 704 · ընդունել · 705 · ընդունել · 706 · ընդունել · 707 · ընդունել · 708 · ընդունել · 709 · ընդունել · 710 · ընդունել · 711 · ընդունել · 712 · ընդունել · 713 · ընդունել · 714 · ընդունել · 715 · ընդունել · 716 · ընդունել · 717 · ընդունել · 718 · ընդունել · 719 · ընդունել · 720 · ընդունել · 721 · ընդունել · 722 · ընդունել · 723 · ընդունել · 724 · ընդունել · 725 · ընդունել · 726 · ընդունել · 727 · ընդունել · 728 · ընդունել · 729 · ընդունել · 730 · ընդունել · 731 · ընդունել · 732 · ընդունել · 733 · ընդունել · 734 · ընդունել · 735 · ընդունել · 736 · ընդունել · 737 · ընդունել · 738 · ընդունել · 739 · ընդունել · 740 · ընդունել · 741 · ընդունել · 742 · ընդունել · 743 · ընդունել · 744 · ընդունել · 745 · ընդունել · 746 · ընդունել · 747 · ընդունել · 748 · ընդունել · 749 · ընդունել · 750 · ընդունել · 751 · ընդունել · 752 · ընդունել · 753 · ընդունել · 754 · ընդունել · 755 · ընդունել · 756 · ընդունել · 757 · ընդունել · 758 · ընդունել · 759 · ընդունել · 760 · ընդունել · 761 · ընդունել · 762 · ընդունել · 763 · ընդունել · 764 · ընդունել · 765 · ընդունել · 766 · ընդունել · 767 · ընդունել · 768 · ընդունել · 769 · ընդունել · 770 · ընդունել · 771 · ընդունել · 772 · ընդունել · 773 · ընդունել · 774 · ընդունել · 775 · ընդունել · 776 · ընդունել · 777 · ընդունել · 778 · ընդունել · 779 · ընդունել · 780 · ընդունել · 781 · ընդունել · 782 · ընդունել · 783 · ընդունել · 784 · ընդունել · 785 · ընդունել · 786 · ընդունել · 787 · ընդունել · 788 · ընդունել · 789 · ընդունել · 790 · ընդունել · 791 · ընդունել · 792 · ընդունել · 793 · ընդունել · 794 · ընդունել · 795 · ընդունել · 796 · ընդունել · 797 · ընդունել · 798 · ընդունել · 799 · ընդունել · 800 · ընդունել · 801 · ընդունել · 802 · ընդունել · 803 · ընդունել · 804 · ընդունել · 805 · ընդունել · 806 · ընդունել · 807 · ընդունել · 808 · ընդունել · 809 · ընդունել · 810 · ընդունել · 811 · ընդունել · 812 · ընդունել · 813 · ընդունել · 814 · ընդունել · 815 · ընդունել · 816 · ընդունել · 817 · ընդունել · 818 · ընդունել · 819 · ընդունել · 820 · ընդունել · 821 · ընդունել · 822 · ընդունել · 823 · ընդունել · 824 · ընդունել · 825 · ընդունել · 826 · ընդունել · 827 · ընդունել · 828 · ընդունել · 829 · ընդունել · 830 · ընդունել · 831 · ընդունել · 832 · ընդունել · 833 · ընդունել · 834 · ընդունել · 835 · ընդունել · 836 · ընդունել · 837 · ընդունել · 838 · ընդունել · 839 · ընդունել · 840 · ընդունել · 841 · ընդունել · 842 · ընդունել · 843 · ընդունել · 844 · ընդունել · 845 · ընդունել · 846 · ընդունել · 847 · ընդունել · 848 · ընդունել · 849 · ընդունել · 850 · ընդունել · 851 · ընդունել · 852 · ընդունել · 853 · ընդունել · 854 · ընդունել · 855 · ընդունել · 856 · ընդունել · 857 · ընդունել · 858 · ընդունել · 859 · ընդունել · 860 · ընդունել · 861 · ընդունել · 862 · ընդունել · 863 · ընդունել · 864 · ընդունել · 865 · ընդունել · 866 · ընդունել · 867 · ընդունել · 868 · ընդունել · 869 · ընդունել · 870 · ընդունել · 871 · ընդունել · 872 · ընդունել · 873 · ընդունել · 874 · ընդունել · 875 · ընդունել · 876 · ընդունել · 877 · ընդունել · 878 · ընդունել · 879 · ընդունել · 880 · ընդունել · 881 · ընդունել · 882 · ընդունել · 883 · ընդունել · 884 · ընդունել · 885 · ընդունել · 886 · ընդունել · 887 · ընդունել · 888 · ընդունել · 889 · ընդունել · 890 · ընդունել · 891 · ընդունել · 892 · ընդունել · 893 · ընդունել · 894 · ընդունել · 895 · ընդունել · 896 · ընդունել · 897 · ընդունել · 898 · ընդունել · 899 · ընդունել · 900 · ընդունել · 901 · ընդունել · 902 · ընդունել · 903 · ընդունել · 904 · ընդունել · 905 · ընդունել · 906 · ընդունել · 907 · ընդունել · 908 · ընդունել · 909 · ընդունել · 910 · ընդունել · 911 · ընդունել · 912 · ընդունել · 913 · ընդունել · 914 · ընդունել · 915 · ընդունել · 916 · ընդունել · 917 · ընդունել · 918 · ընդունել · 919 · ընդունել · 920 · ընդունել · 921 · ընդունել · 922 · ընդունել · 923 · ընդունել · 924 · ընդունել · 925 · ընդունել · 926 · ընդունել · 927 · ընդունել · 928 · ընդունել · 929 · ընդունել · 930 · ընդունել · 931 · ընդունել · 932 · ընդունել · 933 · ընդունել · 934 · ընդունել · 935 · ընդունել · 936 · ընդունել · 937 · ընդունել · 938 · ընդունել · 939 · ընդունել · 940 · ընդունել · 941 · ընդունել · 942 · ընդունել · 943 · ընդունել · 944 · ընդունել · 945 · ընդունել · 946 · ընդունել · 947 · ընդունել · 948 · ընդունել · 949 · ընդունել · 950 · ընդունել · 951 · ընդունել · 952 · ընդունել · 953 · ընդունել · 954 · ընդունել · 955 · ընդունել · 956 · ընդունել · 957 · ընդունել · 958 · ընդունել · 959 · ընդունել · 960 · ընդունել · 961 · ընդունել · 962 · ընդունել · 963 · ընդունել · 964 · ընդունել · 965 · ընդունել · 966 · ընդունել · 967 · ընդունել · 968 · ընդունել · 969 · ընդունել · 970 · ընդունել · 971 · ընդունել · 972 · ընդունել · 973 · ընդունել · 974 · ընդունել · 975 · ընդունել · 976 · ընդունել · 977 · ընդունել · 978 · ընդունել · 979 · ընդունել · 980 · ընդունել · 981 · ընդունել · 982 · ընդունել · 983 · ընդունել · 984 · ընդունել · 985 · ընդունել · 986 · ընդունել · 987 · ընդունել · 988 · ընդունել · 989 · ընդունել · 990 · ընդունել · 991 · ընդունել · 992 · ընդունել · 993 · ընդունել · 994 · ընդունել · 995 · ընդունել · 996 · ընդունել · 997 · ընդունել · 998 · ընդունել · 999 · ընդունել · 1000 · ընդունել · 1001 · ընդունել · 1002 · ընդունել · 1003 · ընդունել · 1004 · ընդունել · 1005 · ընդունել · 1006 · ընդունել · 1007 · ընդունել · 1008 · ընդունել · 1009 · ընդունել · 1010 · ընդունել · 1011 · ընդունել · 1012 · ընդունել · 1013 · ընդունել · 1014 · ընդունել · 1015 · ընդունել · 1016 · ընդունել · 1017 · ընդունել · 1018 · ընդունել · 1019 · ընդունել · 1020 · ընդունել · 1021 · ընդունել · 1022 · ընդունել · 1023 · ընդունել · 1024 · ընդունել · 1025 · ընդունել · 1026 · ընդունել · 1027 · ընդունել · 1028 · ընդունել · 1029 · ընդունել · 1030 · ընդունել · 1031 · ընդունել · 1032 · ընդունել · 1033 · ընդունել · 1034 · ընդունել · 1035 · ընդունել · 1036 · ընդունել · 1037 · ընդունել · 1038 · ընդունել · 1039 · ընդունել · 1040 · ընդունել · 1041 · ընդունել · 1042 · ընդունել · 1043 · ընդունել · 1044 · ընդունել · 1045 · ընդունել · 1046 · ընդունել · 1047 · ընդունել · 1048 · ընդունել · 1049 · ընդունել · 1050 · ընդունել · 1051 · ընդունել · 1052 · ընդունել · 1053 · ընդունել · 1054 · ընդունել · 1055 · ընդունել · 1056 · ընդունել · 1057 · ընդունել · 1058 · ընդունել · 1059 · ընդունել · 1060 · ընդունել · 1061 · ընդունել · 1062 · ընդունել · 1063 · ընդունել · 1064 · ընդունել · 1065 · ընդունել · 1066 · ընդունել · 1067 · ընդունել · 1068 · ընդունել · 1069 · ընդունել · 1070 · ընդունել · 1071 · ընդունել · 1072 · ընդունել · 1073 · ընդունել · 1074 · ընդունել · 1075 · ընդունել · 1076 · ընդունել · 1077 · ընդունել · 1078 · ընդունել · 1079 · ընդունել · 1080 · ընդունել · 1081 · ընդունել · 1082 · ընդունել · 1083 · ընդունել · 1084 · ընդունել · 1085 · ընդունել · 1086 · ընդունել · 1087 · ընդունել · 1088 · ընդունել · 1089 · ընդունել · 1090 · ընդունել · 1091 · ընդունել · 1092 · ընդունել · 1093 · ընդունել · 1094 · ընդունել · 1095 · ընդունել · 1096 · ընդունել · 1097 · ընդունել · 1098 · ընդունել · 1099 · ընդունել · 1100 · ընդունել · 1101 · ընդունել · 1102 · ընդունել · 1103 · ընդունել · 1104 · ընդունել · 1105 · ընդունել · 1106 · ընդունել · 1107 · ընդունել · 1108 · ընդունել · 1109 · ընդունել · 1110 · ընդունել · 1111 · ընդունել · 1112 · ընդունել · 1113 · ընդունել · 1114 · ընդունել · 1115 · ընդունել · 1116 · ընդունել · 1117 · ընդունել · 1118 · ընդունել · 1119 · ընդունել · 1120 · ընդունել · 1121 · ընդունել · 1122 · ընդունել · 1123 · ընդունել · 1124 · ընդունել · 1125 · ընդունել · 1126 · ընդունել · 1127 · ընդունել · 1128 · ընդունել · 1129 · ընդունել · 1130 · ընդունել · 1131 · ընդունել · 1132 · ընդունել · 1133 · ընդունել · 1134 · ընդունել · 1135 · ընդունել · 1136 · ընդունել · 1137 · ընդունել · 1138 · ընդունել · 1139 · ընդունել · 1140 · ընդունել · 1141 · ընդունել · 1142 · ընդունել · 1143 · ընդունել · 1144 · ընդունել · 1145 · ընդունել · 1146 · ընդունել · 1147 · ընդունել · 1148 · ընդունել · 1149 · ընդունել · 1150 · ընդունել · 1151 · ընդունել · 1152 · ընդունել · 1153 · ընդունել · 1154 · ընդունել · 1155 · ընդունել · 1156 · ընդունել · 1157 · ընդունել · 1158 · ընդունել · 1159 · ընդունել · 1160 · ընդունել · 1161 · ընդունել · 1162 · ընդունել · 1163 · ընդունել · 1164 · ընդունել · 1165 · ընդունել · 1166 · ընդունել · 1167 · ընդունել · 1168 · ընդունել · 1169 · ընդունել · 1170 · ընդունել · 1171 · ընդունել · 1172 · ընդունել · 1173 · ընդունել · 1174 · ընդունել · 1175 · ընդունել · 1176 · ընդունել · 1177 · ընդունել · 1178 · ընդունել · 1179 · ընդունել · 1180 · ընդունել · 1181 · ընդունել · 1182 · ընդունել · 1183 · ընդունել · 1184 · ընդունել · 1185 · ընդունել · 1186 · ընդունել · 1187 · ընդունել · 1188 · ընդունել · 1189 · ընդունել · 1190 · ընդունել · 1191 · ընդունել · 1192 · ընդունել · 1193 · ընդունել · 1194 · ընդունել · 1195 · ընդունել · 1196 · ընդունել · 1197 · ընդունել · 1198 · ընդունել · 1199 · ընդունել · 1200 · ընդունել · 1201 · ընդունել · 1202 · ընդունել · 1203 · ընդունել · 1204 · ընդունել · 1205 · ընդունել · 1206 · ընդունել · 1207 · ընդունել · 1208 · ընդունել · 1209 · ընդունել · 1210 · ընդունել · 1211 · ընդունել · 1212 · ընդունել · 1213 · ընդունել · 1214 · ընդունել · 1215 · ընդունել · 1216 · ընդունել · 1217 · ընդունել · 1218 · ընդունել · 1219 · ընդունել · 1220 · ընդունել · 1221 · ընդունել · 1222 · ընդունել · 1223 · ընդունել · 1224 · ընդունել · 1225 · ընդունել · 1226 · ընդունել · 1227 · ընդունել · 1228 · ընդունել · 1229 · ընդունել · 1230 · ընդունել · 1231 · ընդունել · 1232 · ընդունել · 1233 · ընդունել · 1234 · ընդունել · 1235 · ընդունել · 1236 · ընդունել · 1237 · ընդունել · 1238 · ընդունել · 1239 · ընդունել · 1240 · ընդունել · 1241 · ընդունել · 1242 · ընդունել · 1243 · ընդունել · 1244 · ընդունել · 1245 · ընդունել · 1246 · ընդունել · 1247 · ընդունել · 1248 · ընդունել · 1249 · ընդունել · 1250 · ընդունել · 1251 · ընդունել · 1252 · ընդունել · 1253 · ընդունել · 1254 · ընդունել · 1255 · ընդունել · 1256 · ընդունել · 1257 · ընդունել · 1258 · ընդունել · 1259 · ընդունել · 1260 · ընդունել · 1261 · ընդունել · 1262 · ընդունել · 1263 · ընդունել · 1264 · ընդունել · 1265 · ընդունել · 1266 · ընդունել · 1267 · ընդունել · 1268 · ընդունել · 1269 · ընդունել · 1270 · ընդունել · 1271 · ընդունել · 1272 · ընդունել · 1273 · ընդունել · 1274 · ընդունել · 1275 · ընդունել · 1276 · ընդունել · 1277 · ընդունել · 1278 · ընդունել · 1279 · ընդունել · 1280 · ընդունել · 1281 · ընդունել · 1282 · ընդունել · 1283 · ընդունել · 1284 · ընդունել · 1285 · ընդունել · 1286 · ընդունել · 1287 · ընդունել · 1288 · ընդունել · 1289 · ընդունել · 1290 · ընդունել · 1291 · ընդունել · 1292 · ընդունել · 1293 · ընդունել · 1294 · ընդունել · 1295 · ընդունել · 1296 · ընդունել · 1297 · ընդունել · 1298 · ընդունել · 1299 · ընդունել · 1300 · ընդունել · 1301 · ընդունել · 1302 · ընդունել · 1303 · ընդունել · 1304 · ընդունել · 1305 · ընդունել · 1306 · ընդունել · 1307 · ընդունել · 1308 · ընդունել · 1309 · ընդունել · 1310 · ընդունել · 1311 · ընդունել · 1312 · ընդունել · 1313 · ընդունել · 1314 · ընդունել · 1315 · ընդունել · 1316 · ընդունել · 1317 · ընդունել · 1318 · ընդունել · 1319 · ընդունել · 1320 · ընդունել · 1321 · ընդունել · 1322 · ընդունել · 1323 · ընդունել · 1324 · ընդունել · 1325 · ընդունել · 1326 · ընդունել · 1327 · ընդունել · 1328 · ընդունել · 1329 · ընդունել · 1330 · ընդունել · 1331 · ընդունել · 1332 · ընդունել · 1333 · ընդունել · 1334 · ընդունել · 1335 · ընդունել · 1336 · ընդունել · 1337 · ընդունել · 1338 · ընդունել · 1339 · ընդունել · 1340 · ընդունել · 1341 · ընդունել · 1342 · ընդունել · 1343 · ընդունել · 1344 · ընդունել · 1345 · ընդունել · 1346 · ընդունել · 1347 · ընդունել · 1348 · ընդունել · 1349 · ընդունել · 1350 · ընդունել · 1351 · ընդունել · 1352 · ընդունել · 1353 · ընդունել · 1354 · ընդունել · 1355 · ընդունել · 1356 · ընդունել · 1357 · ընդունել · 1358 · ընդունել · 1359 · ընդունել · 1360 · ընդունել · 1361 · ընդունել · 1362 · ընդունել · 1363 · ընդունել · 1364 · ընդունել · 1365 · ընդունել · 1366 · ընդունել · 1367 · ընդունել · 1368 · ընդունել · 1369 · ընդունել · 1370 · ընդունել · 1371 · ընդունել · 1372 · ընդունել · 1373 · ընդունել · 1374 · ընդունել · 1375 · ընդունել · 1376 · ընդունել · 1377 · ընդունել · 1378 · ընդունել · 1379 · ընդունել · 1380 · ընդունել · 1381 · ընդունել · 1382 · ընդունել · 1383 · ընդունել · 1384 · ընդունել · 1385 · ընդունել · 1386 · ընդունել · 1387 · ընդունել · 1388 · ընդունել · 1389 · ընդունել · 1390 · ընդունել · 1391 · ընդունել · 1392 · ընդունել · 1393 · ընդունել ·

մանուակ։ գործի ֆունկցիա։ ֆաշ։ Բանի ֆեղեր։ Բանալու ֆեղեր։

Giunchéto, *sm. v.* Giuncaja.

Giunchiglia, *sf. jonquille*, f. ազնիվ. Նարգիս։ ֆունկ։ Ղեղերի։ Ղեղեր։

Giunco, *sm. jonc*, m. պրուտ։ Կիսին։ Ասղ։ Հասր գետ։ գասի։

— odoroso, *souchet*, m. վայաձանուկ։ անուշահոտ պրուտ։ Բնդոն Լիներ։ Ասր Նվ Խոլոգ Ասղ։

Giuncoso, a, *a. plein de joncs*, լի պրուտով։ Ասղնոտ։

Giúngere, v. Giugnere.

Giunipero, *sm. genévrier*, m. գի։ ասղնի Ասղեր։

Giúno, v. Giugno.

Giúnta, *sf. arrivée*, f. *abord*, m. 2. *addition*, f. *surcroît*, *surplus*, m. 3. *le par-dessus*, *le surplus*, m. 4. *la réjouissance*, f. 5. *jointe*, f. 6. *jointure*, f. 7. *tromperie*, f. ժամանելի։ գալուած։ 2. յաւելուած։ առաւելութիւն։ 3. յաճ Ֆամանուն պարգեւ։ 4. վերադիր, յաւելուած (*Dan*)։ 5. *ժողով*, *առեան* Կազմակերպ եւ Կոմիտեական։ 6. յօգ։ զգ։ 7. խաբեութիւն։ Խաբելի։ ֆասիլ։ վհատուած։ 2. ֆոխել։ ֆոխա։ Խոլէ։ 3. Հնարելի։ ֆունկ։ 4. Խօսուած։ 5. Խոնարհ էի Փոշմանել եմ։ Ասին ասենաբ։ 6. Ասիւնիդիր։ 7. ու Հիլէ։

A prima —, *d'abord*, առջեն խնդրան։ առաջանին։ Իլ Ինէնէլ Իլ Ինօշնուէ։ Ասենաբ։

Giuntamente, *av. conjointement*. միասնապէս։ ի միասին։ Ասիլ։ Ասենաբ։

Giuntare, va. *tromper*. խաբել։ ասենաբ։

Giuntarélla, *sf. petite réjouissance*, f. 2. *petite tromperie*, f. գոյն յաճելուած (*Dan*)։ 2. ասան պասպարիս։ ու Խօսուած։ 2. ու ասենաբ Հիլէ։

Giuntáto, a, *a. d'une articulation robuste*. 2. *trompé*, e. քայ յոգնած։ 2. պասպարած։ ֆոխել Ասիլէ։ 2. ասենաբէ։

Cavallo — lungo, *un cheval qui a de longues jambes*. Ձի որ ասր երկար ֆղեր։ ասղան ասիլէ ա։

Giunteria, *sf. tromperie*, f. խաբեութիւն։ Նենգութիւն։ ալ։ Հիլէ։

Giúnto, *sm. tromperie*, f. Նենգութիւն։ Հիլէ։

— a, *a. joint*, e. 2. *arrivé*, e. 3. *trompé*, e. 4. *pris*, *attrapé*, e. յօգնած։ Գիլալ։ 2. Հասած։ 3. պասպարած։ 4. ընդունելի։ Ֆղան անիկալ։ Ասիլէ։ Ասիլէ։ 2. Խնդիլէ։ Վերի։ 3. ասենաբէ։ 4. գասէ։ Ֆոխասենաբ։

A mani giunte, *à mains jointes*. Ամձեալ Ասաղ։ Խալէրի ֆասենաբ։ Հալ Ֆոխել։ Ֆոխասենաբ։

Giuntúra, *sf. jointure*, articulation, f. 2. *liaison*, f. յօգուած։ խաչակիր։ 2. Ֆայ զգան։ գիտի։ 2. գալ։ գիլէլէլէ։

Giuocacchiáre, *vn. carotter*. խաղալ գոյն իրաց կամ սակաւ արձամարհ։ ալ Ասիլէլէ գիտենալ։

Giuocáccio, *sm. vilain jeu*, m. խաղ յոռի։ ֆեղ գասն։

Giuocáre, *va. jouer*. 2. *se jouer de qn.* 3. *sauter de joie*, *se réjouir*. 5. *parier*. 6. *exercer*, *employer*, *faire usage de qc.* խաղալ։ 2. ֆաղ։ Ֆաղ առնել։ 3. Ֆանալ։ ֆաղաս եւ Ֆաղաս ըանս ցարսուիել։ 4. ցըՆանց։ 5. գրաւական գնել։ 6. ի միր արգանել։ գործած։ 2. Խոխոնք Ասիլէ։ Ասիլէ Լիներ։ Ասղ Լիներ։ 4. Ասիլոնք։ Ասիլ Ֆիտնեն ալ։ գործել։ 5. գոհ (ալ)։ Ֆոխոնք։ 6. Ֆասլոնք։

— alle pugna, *se battre à coups de poing*. կռուիս Հանել միմեանց։ Խոսիլալ ալ Ասիլոնք։

— di calcagne, *s'en aller*, *fuir*. գոռա ասիրանալ գնալ։ փախչել։ Ֆոգան ֆոսլոնք։ ֆոսլոնք։

— di bastone, *donner des coups de bâton*. գան Հարկանել։ ալ։

— da magnanimo, *se montrer magnanime*. ազնուական, քայ Ֆրնել։ ալ։ Խոսիլ Խնդրելէլէ։ Խոսիլէլէլ Ասիլոնք։

— netto, *être loyal*. պարկիշտ։ ամանի լինել։ ըշլէլ։ գոհ Խոսիլ։ ասղէ ալ Հանի։

— en, *opérer*, *agir*, *coopérer*, *s'ingérer*. գործել։ գործակից, միջամտի լինել։ Իլ Լիսիլ։ Ասիլէլէ։

— di buono, *agir avec simplicité*. միամտութեամբ։ առանց կեղծաւորութեան գործել։ ասենաբոսնալ ալ Իլէլէ։

Giuochevole, a, *joyeux*, se. 2. *badin*, e. գուարթ 2. խնդասաց։ * գուարճասաս։ Ֆաղասու։ Ֆաղայ (ցանց)։ ալ։ 2. ալ Ասիլէլէ։ 3. ալիլէ։ Ասալոնքէլէ (ասենաբ)։

Giuoco, *sm. jeu*, m. 3. *fête*, f. 4. *raillerie*, f. 5. *chose*, *affaire*, f. 6. *art*, m. 7. *conduite*, *manière*, f. խաղ։ 2. Ֆաղ։ 3. գոհանք։ գոհանք։ ուրախութիւն ասր գործուածք։ 4. Ֆաղ։ խնդասաց Ասիլէլէ։ 5. Ֆրբ գործ։ 6. արուեստ։ Ֆաղասու Ասիլէլէ։ 7. ընթացք։ 2. ըշլէլ։ 3. ալ։ ալիլէլէ։ Ասիլոնք։ 4. Ասենաբոսնալէ։ ալ։ 5. Իլ Ասալոնք։ 6. ասենաբ։ Ֆեղեն։ Ասղեցիկ։ 7. Ասենաբ։ Իլ։ Ասղէլ։

Farsi, pigliarsi —, tener a —, *se moquer*. Ֆաղ, խաղալ։ գրաւական Ֆղան։ Ասիլ։ Ասենաբէլ Ֆղան։

Far —, *se moquer*. 2. *gagner au jeu*. 3. *être utile*, *convenir*. գրաւական։ 2. յաչեալ ի խաղս։ 3. յինել ի չաՀ։ գրաւական։ Ասենաբ Ֆղան։ 2. Խոսիլոնք։ ըշլէլա ֆասլոնք։ 3. Ֆասիլոնք։ Ասիլոնք ֆասլոնք։

Partirsi, levarsi da giuoco, *se retirer*, *délaisser*, *abandonner une affaire*. ի քաղ կալ ի գործոյ։ լքանել։ ասիլ Ֆղան Իլ Ասիլէլէ։ Խոսիլ գրաՀանք։

Badare al —, *faire attention*. միտ գնել։ գրաւական։ ասիլ Իլէ Ասենաբոսնալ։ Ասելոսլ ալ։

A —, *par plaisir*, *pour plaisanter*. ընդ խաղ։ վասն գրաւանաց։ ըսենաբ։ ասիլ Իլէ։

Da —, *agréablement*. Հաճելիութեամբ։ ասենաբոսնալէլ։ Ասիլէ Իլէ։ ալ։

— di poche tavole, *une chose*, *une affaire légère* գոյն իրք։ բան, գործ Ֆեղեն։ Ֆոխոնք Ասենաբ։

— di mano, *tour de passe-passe*, m. *ժապաւինային, խաղ ձեռաց*. Եւ լսե՛ս ըզ-ս. *ձեռագործութիւն*.

— di testa, *une invention ingénieuse*, f. *գտութիւն գիտաց մտաց*. Հոգեհնարք պէտ կիմա՛ս.

— d'amore, *l'oeuvre de la chair*, m. *խառնիչ, ցնծա՛*.

— di parole, *jeu de mots*, m. *շնորհ, պաճուճանք բանից*. Հեղ. շնորհին. Հերհերիցն.

Giuocofórza, *sf. nécessité*, f. *կարեւոր պէտք. Հարկ. Հրինք*.

Giuocolare, *va. folâtrer, gesticuler. խեղկատակել. Զարմացուցիչին ձեռաց գործանիւ. Եւ լսե՛ս ըզ-ս ևօ-նիրգիե. օգտագործութիւն*.

Giúppa, *sf.* (*pourpoint*, m. *Ներքին բաճկոն*.

Giúppone, *sm.* (*կտոկակ. Իրնէ*.

Giúra, *sf. conjuration*, f. *գաղտ միաբանութիւն. խաղագործ ՆենդաՀիւն. Եւ նիրգիե. Տե՛ս նիրգիե. Հոգ*.

Giuracchiamento, *sm. jurement sans nécessité*, m. *Վարդապետ երդումն. ոչ իբրէ Իրինք*.

Giuramento, *sm. jurement, serment*, m. *երդնուլն. երդումն. Իրինք. Ասա. գ-ս-ի՛ն*

Dar —, *jurer, prêter serment. երդնուլ. երդիմի լինել. Իրինք նիրգիե*.

Dar il — ad uno, *faire jurer, exiger le serment. երդեցուցանել. Իրինք նիրգիե. Վերիրգիե*.

— corporale, *serment solennel*, m. *երդումն Տրապարակաւ. Ա՛ւետարանի. Տե՛սուն Եւ ոտն. Ի ներ*.

Giurantemente, *av. avec serment. երդմամբ. Իրինք Իւ*.

Giuráre, *va. jurer. Ի պատուհաս. Հաստատել երդմամբ. Յ. խոստանալ. Հաստատել երդմամբ. Յ. խոսել առն. * Նշանել. Իրինք. Հաւձ նիրգիե. Ասա Իրինք. Ջ. Իրինք Եւ Վերիրգիե. Յ. Նշանադրե՛ք*.

— la morte d'alcuno, *jurer la mort de qn. երդիլ ի սպանանել զոր. պէտ Իրին Եւ ոչ Իրինք նիրգիե*.

Giuratamente, *v.* Giuratamente.

Giurativo, a, *a. de jurement. երդմանէ. յն երդմամբ. Իրինք. Իրինք*.

Giurato, a, *a. juré, e. 3. conjuré, e. երդնեալ. խոստացեալ երդմամբ. Ջ. անհնազան (ի՛ն ժամի). Յ. երդմամբ հզօր. գործ գանձանակութեան. Իրինք. Ասա. Իրինք. Ի ներ Վա ՏՀՀ. Ջ. Ոգորել. Ընդունի (ժ՛ն Ասն). Յ. Ասա՛ա. Ցերդնուլ Ընդունի. Ի ներ Վա ՏՀՀ. Ջ. Ոգորել. Ընդունի (ժ՛ն Ասն). Յ. Ասա՛ա. Ցերդնուլ Ընդունի*.

Donna giurata, *une fiancée. կին խոստացեալ առն. առնադոյզ. Նիրգիե. Ի ներ Վա՛ս Ցեզ*.

Fratelli giurati, *amis qui s'aiment beaucoup. բարեկամք սիրելիք. ասա՛ս. Ա՛ն Ի՛ն ասա՛ս*.

Giuratória (cauzione), *sf. caution juratoire*, f. *երդմամբ խոստումն, երաշխաւորութիւն. երդումն վասն յանդիման ցասնի լինելոյ կամ վասն գոյից ինչ բերելոյ. Իրինք Ի ներ Վերիրգիե. Ի ներ Ասն Ի ներ Ա՛ն Ի՛ն Ի ներ*.

Giurazione, *sf. jurement, serment*, m. *երդումն. երդումն. Իրինք*.

Giúre, *sm. droit*, m. *jurisprudence*, f. *իրաւունք. օրէնք. Ի՛ն Ցեզ*.

Giureconsúlto, *sm. jurisconsulte*, m. *իրաւագէտ. Ի՛ն Ի ներ. Ի՛ն Ցեզ. Ջ-ն Ի՛ն*.

Giuridicamente, *av. juridiquement. ըստ օրինաց դատաստանի. Ի ներ Ա՛ն Ի ներ*.

Giuridico, a, *a. juridique, selon le droit. իրաւագի. օրինաւոր. Ի ներ*.

Giuridizionále, *v.* Giurisdizionale.

Giurisconsúlto, *sm. jurisconsulte*, m. *իրաւագէտ. Ի՛ն Ի ներ. Ի՛ն Ցեզ*.

Giurisdizíale, *a. judiciaire. առնչական. (Ա՛ան) ատեանական իրաւանց կամ Ցատագովութեան. Հոգ. Ի՛ն Ի՛ն*.

Giurisdizionále, *a. juridictionnel, le. իրաւագիտաց. Ջ-ն Ցեզ. Ջ-ն Ցեզ*.

Giurisdizíone, *sf. juridiction*, f. *pouvoir de juge*, m. *իրաւանց վճռակ. իշխանութիւն. * իրաւարարութիւն. Ի՛ն Ի ներ Ա՛ն Ի՛ն Ի՛ն. Ի՛ն. Ի՛ն Ցեզ Ի՛ն Ցեզ*.

Giurisperíto, *sm. légiste, juriste*, m. *Իրաւագէտ. օրէնադատ. Ի՛ն Ի ներ. Ի՛ն Ցեզ*.

Giurisprudénza, *sf. jurisprudence*, f. *իրաւագիտութիւն. Ի՛ն Ցեզ. Ի՛ն Ի ներ*.

Giurista, *sm. professeur en droit, juriste*, m. *օրէնադատ. Ի՛ն Ի ներ*.

— a. *juridique իրաւական. Ի՛ն Ի ներ*.

Giurizione, *v.* Giurisdizione.

Giúro, *sm. serment*, m. *երդումն. Ի՛ն Ի՛ն*.

Gius, *sm. droit*, m. *իրաւունք. Ի՛ն Ցեզ*.

Giusárma, *sf. espèce de hache chez les anciens*, f. *տապար ինչ նախնեաց. պէտ ոյ Ի՛ն Ի՛ն Ցեզ Ի՛ն Ի՛ն*.

Giusdicénte, *sm. juge*, m. *դատաւոր. իրաւապար. Ի՛ն Ի՛ն*.

Giúso, *av. en bas. ի խոնարհ. Ի՛ն Ի՛ն*.

Giusquiámo, *sm.* (*pianta*) *jusquiame*, f. *բանջ. գան. պեղեհ. Ի՛ն Ի՛ն*.

Giústa, *prep. suivant, selon. ըստ. Ի՛ն Ի՛ն Ի՛ն Ի՛ն Ի՛ն Ի՛ն*.

Giustacórpo, *sm. corps de robe, corset*, m. *բանկի Ներքին բանկինակի կանոնք. Ներքին բանկինակ. պէտ Եւ Ի ներ Ի՛ն Ի՛ն Ի՛ն Ի՛ն Ի՛ն Ի՛ն

Glustificatamènte, *av. avec justification.* արդարացուցանելով. ողջունելով. ներելով։

Glustificativo, a, *a. justificatif, ve.* արդարացուցիչ. հատուցմունքացուցիչ. գնահատելիցուցիչ. խոստովանիչ։

Glustificazióne, *sf. justification*, f. արդարացուցանելն. պատասխանատուութիւն. արդար. 2. արդարանալն. ողջունելով. ներելով. ներելիք. ներելութիւն. խոստովանութիւն. 2. խոլտն. ներելիք։

Glustizia, *sf. justice*, f. *4. gibet*, m. potence, f. *5. justice*, f. le tribunal criminel. m. la cour, f. *6.* pendard, fripon, m. արդարութիւն. 2. արդարութիւն. պատասխանատուութիւն. 3. իրաւունք. 4. կախարան. 5. գատաւոր. 6. մահապարտ. ապաստի. ապ. 2. ողնելիք. պարտականութիւն. 3. ելք. հոգի. 4. սար ողորմ. 5. գնահատիչ. 6. նի գնելիքն։

Far —, *punir de mort*, pendre, décoller. կախել. գլխատել. ի՞ղ լինել։

Glustiziáre, *va.* pendre, décoller. 2. maltraiter. կախել գլխատել. գլխատել. 2. տանջել. տանջ. տնտես. գնահատ. ի՞ղ լինել։ 2. նեղչիր ելլել։ նեղեցնել։

Glustizieráto, *sm. juridiction*, f. département d'un juge, m. իշխանութիւն գատաւորի. գնահատութիւն. հոգիչ։

Glustiziére,) *sm.* bourreau, m. 2. justicier.

Glustiziéro,) *juge*, m. գահճի. 2. գատաւոր. ճեպաւոր. 2. հոգիչ։

Glustizióso, a, *a. juste.* արդար. ապրիլ։

Giústo, *sm. juste*, m. արդար. պատեհութիւն. նպատակ. ապրիլ. ապիլ։

— a, *a. juste, équitable, droit*, e. 2. *exact, précis*, e. արդար. իրաւացի. 2. ճիշդ. ճշդիւք. ճշտի. ելքի. ապ. 2. ապ ապ. — ապ ներելով։

— *av.* justement. իրաւացիք. արդարութեամբ. 2. ճշդիւք. գնահատ. իհամով. հոգի ելքի. ապիլով. 2. ապ ապ. — ապ ներելով։

Dare —, *frapper au but.* գիպելցուցանել. հարկանել. ներելով ապ։

— *prep. selon.* ըստ. ելքի. ճ։

Giuvénca, *sf. génisse*, f. *2. une louve*, f. երինջ. 2. ըոզ. պիլոտ պելէ ողնա. 2. ծնողի։

Glàba, *sf. bouture, branche d'arbre pour planter*, f. սար անկիլի. չատափիլ. ներել. ելքի. ձիաղ։

Glabro, a, *a. glabre, lisse.* ողորկ. լերկ. ներելիք. պիլոտ։

Glaciale, a, *a. glacial, e.* սառնալ, պաղեալ (ծով). ցուրտ (ցամք). պաղելիք։

Gladiatóre, *sm. gladiateur*, m. բմբիլ. սուսերամիլ. մրցող զինուք. մեռամարտիկ. հաղթասեղ. ելքի. ելքի ելքել ցնծալ։

Gladiatúra, *sf. art des gladiateurs*, m. մրցութիւն, խաղ. արուեստ մեռամարտիկ ողորկելոյն. հաղթած ցնծալ. ելքի ելքել ցնծանա։

Gládio, *sm. couteau, poignard*, m. նրան. ելքի. ելքել։

Gladiólo, *sm. glaieul*, m. կարմիր չուգան. ըսուսան ելքել. պէ ոչ ըսուսան։

Glándula, *sf. glande*, f. գեղձ. խաղտնիք. ելի պէսի. ըսուսան. պիսուկ. պիսուկ։

Glandulóso, a, *a. glanduleux, se.* լի գեղձիք. պեկլի. ելքի ըսուսան. պիսուկ. պիսուկ։

Glásto,) *sm.* (pianta) *guède*, f. *pastel*, m.

Glástro,) *vaga fèa. լեղակի.* * լրջա. ելքի ցնծա. ելքի։

Glaucédine, *s.* Glaucoma.

Glàucio, *sm.* (pianta) *glaucium, pavot cornu*, m. ողնիքաստ ոսկան. պելէ ելքի։

Glàuco, a, *a. glauque, verdâtre.* ծովագոյն. ծաղ (աչք). կապուտակ. ելքի. ելքի ցնծ. պիսուկ ողնա ելքի ելքի։

Glaucóma, *sf. glaucome*, m. պիսուկ կամա. չուգանի ասաց. ելքի. ելքելիք. պէ պելէ ելքի։

Glàve, *sm. épée-de-mer*, f. *espadon*, m. *poissons*, f. * ելքանակ. ելքել գրելէ։

Glèba,) *sm.* glèbe, motte de terre, f. կոշտ

Glèbe,) *Schiavi della* —, *esclaves de la glèbe, attachés à la glèbe*, ստրուկք հողագործք առ հասանելիքիս. ելի ելքելէ ելքելոյ ելքելիք։

Glenoïde, *sf. cavité glénoïde de l'omoplate*, f. խոռոչք լայն ականջաձիւ ոսկրի, որ գլուխ ուսոյն մանկիրէ. ողնա գելէ ելքի ցնծ։

Gli, m. (plurale dell'articolo Lo, p. e. gli angeli) *les (anges).* (հրեշտակներ. ելքելոյ)։

— *pr. m. à lui, lui. 2. leur. 3. les, eux. 4. il, lui.* նմա. պիսի. ի նա. ան նա. 2. նոցա. պիսոցին. 3. զնոսա. զպիսոսի. 4. նա. ան. 2. ելքը. 3. ելքը. 4. ե. ելքան։

— *av.* là. անդ. անդր. ձեռս. ձեռա։

Glicine, *sf. glycine*, f. բոյս ինչ բանձաքերգեն. պէ ոչ ելքան։

Glifo, *sm. glyphe*, m. քանդակ. ոչիս։

Glittografía, *sf. glyptographie*, f. ուսումն, գիտութիւն քանդակագ անգից պատասխանագ. լի հաքեր ելքելոյ. ելքելոյ ոչիսը. ելքելոյ ելքելոյ։

Globo, *sm. globe*, m. գունդ. պիսուկ. պիսուկ. ելքի։

Globosità, *sf. rondeur*, f. գնդաձեւ. կերպարանք. ելքելոյ ելքելի։

Globóso, a, *a. rond, e.* գնդաձեւ. բոլորակ. ելքելոյ։

Globularia, *sf. globulaire*, f. ծաղիկ ինչ. պիսուկ ելքելի։

Globulóso, a, *a. globuleux, se.* լի գնդակ. կազմեալ ի գնդակագ. պիսուկ պիսուկ. ելքելոյ ելքելոյ. ելքելոյ ելքելոյ։

Glória, *sf. gloire*, f. փառք. փառաւորութիւն. պատիւ. անուն. 2. փառք յաւիտենից. 3. կերպարանք երկնից ի պատկերս ոք եւ ասասանեն զերկնից ինչ ոգիս (հրեշտակաց, երանելեաց) ծնկաբեալ իջեն. 4. ծառայութիւն ծնկաբուղ. քանդակագ. պարանոց. բանկալաղ ի գլուխս Աբրոց եւ արբոյ Երրորդութեան. 5. պարգեւք. պարգեւն. ելքելոյ։ ելքելոյ. ողնելոյ. ելքելոյ. ելքելոյ. 2. պիսուկ. ելքելոյ ելքելոյ. 3. ելքելոյ ելքելոյ (ելքելոյ ելքելոյ) ելքելոյ ելքելոյ. 4. ելքելոյ։

ցմեռա Ընչևլբերն վե ուշէ թեռլեռն դա-
լբեռն եռր-ֆեռաոսն լուէ. 5. եռյեռնէ։
Farsi — d'alcuna cosa, se faire gloire de qc. պարծել. եռյեռնէ։
Aspettare a —, attendre avec impatience. սպասել անհամբեռանք. հառեռն իւր գեռ-
լեռնէ։
Suonare a —, annoncer une fête au son des cloches, carillonner. Նշան ասլ ասահի. կանչանչյուռանել զանգակս ի նշան ցրն-
ռմլեռնան. լինել հնչռնեռլ վերին կռնչռ-
նչռբեռ-ռբեռ։
Gloriante, a. vantard, e. պարծող. մա-
պարծ. եռյեռնէ։
Gloriare, va. louer. փառաւորել. գովել. եռյեռ. հռռ եռրեռ։
— vn. se vanter. պարծել. պանծալ. եռյեռնա-
ֆել։
Gloriarsi, vp. se vanter. 2. parvenir à la beatitude. պանծալ. պարծել. 2. յաւետա-
հեռն փառացն հասանել. եռյեռնեռբ. ռեռեղ-
ռբ-ռբեռնեռբ. 2. գեռնեռլեռն եռրեռ ռեռռեռլեռ-
նե հռռ օշռռ. ռեռռռ ցլեռլ։
Gloriazione, sf. ostentation, vanterie, f. պարծանք. պարծանք. մեռապարծութիւն. եռյեռնէ. ինքռ-ռեռեղեռլ-ռբ-ռ։
Glorificamento, sm. v. Glorificazione.
Glorificare, va. glorifier. փառաւորել. յար-
գել. ներհգեռ. ռեռլեռ, լուեռնռ. ռեռլեռ լինեռ.
եռյեռ։
Glorificazione, sf. glorification, f. փառաւո-
րութիւն. փառաւորելն. ռեռլ. եռնեռլեռնռնեռ
Glorieusamente, av. glorieusement. փառաւոր-
չռռվ. եռչռնեռ. եռնեռլռռվ եռ։
Glorieséto, a, a. fanfaron, ne. vain, e մռռպարծ. եռյեռնէռ-ռեռ. ֆեռռռ։
Glorióso, a, a. fameux, glorieux, se. 2. vantard, e. փառաւոր. երեւելի. հռչակաւոր. 2. պարծող. մռռպարծ. ռեռՀռռպռվ. ռեռ-
ռեռլեռ. եռչռնեռլեռն. ռեռլեռ. ռեռռեռ. եռռեռռ-
ռեռ-ռեռ. 2. եռյեռնռնեռ. եռռռռլեռ։
Vino —, vin qui a de la sève, m. գինի
զօրաւոր. եռռ-ռեռլեռն ռեռռռ։
Glosa, sf. glose, f. ի մարգամեռթիւն* մե-
կնութիւն. հռռռ. ռռեռռ. ռեռն։
Glosare, va. gloser. ի մարգամեռել. մեկնել.
հռռռ, ռեռն ռեռռեռ. ռռեռռ եռռեռ։
Glosatóre, sm. glossateur, m. 2. gloseur, m. ի մարգամեռիչ. մեկնիչ. 2. որ ի չար ասդր առնու. հռռռ ռեռռեռլ. 2. ֆեռռռռ, ֆեռռռ ֆե-
ռեռ ռռռ։
Glosságra, sf. glossagre, f. յատ լեզուի ի հռռմանեռ դլեռղ. ռեռռռռռռռռ ռռռռռ եռռեռ
ռեռ. ռռռռռռ։
Glossalgia, sf. glossalgie, f. 2. bavardage, m. յատ լեզուի. 2. չառեռռռռռեռռեռ. ռեռ
ռռռռռռ. 2. ռեռռեռռռեռ։
Glossário, sm. glossaire, m. դիրք բառռռռ-
ռռռ հռռռեռռեռ մեկնութեռռեռ. * մեկնական բառդիրք. հռռռռռ ռռռռեռ ռեռռռռռ։
Glosséma, sm. terme servant à l'explication des mots moins clairs d'un discours, pléonasme, m. ռեռռռ չռռեռլեռռռ. ֆռռռ գլեռռռ
եռռ մեռեռ ռեռռռ մեկնելեռյ. մեկնիչ բռռռ-
ռռռլեռեռ ռեռռռռռեռեռեռ։
Glossico, a, a. glossien, ne. լեզուի. լեռռռեռ։
Glossografia, sf. glossographie, f. նկռռռ-
գիր լեզուի. ռեռռեռեռռռռռռռ։
Glossógrafo, sm. glossographe, auteur d'un glossaire, m. կռռգիչ բառռռռռռ. ռռռեռ
ռեռռռռ ռռռռռռեռեռ։
Glossología, sf. glossologie, f. Ռռռռ, գի-
ռռռեռեռեռ լեզուի. ռռռռռռռռռ ռռռռռ։
Glossopetra, sf. glossopetre, m. քառռ-
Glossopiétra, sf. glossopetre, m. քառռ-
Glossotomia, sf. glossotomie, f. Հռռռգ-
ռռռռռ գեռզռռռ Ռեռռռռռռռռռ

Gnóme, *sf. sentence, maxime*, f. առակ· Համառակաց զրոյց· Թեթև· տեչէլէ·

Gnómi, *sm. pl. gnomes*, m. pl. գնչբ, ոգիք պարզապէս գանձագ, բրէական Նրեմագ անանց· Խոշնէ, Հոգեն Հեչէլեր ելերչէլերէ·

Gnomología, *sf. gnomologie*, f. գիտութիւն առակաց, Համեմատ բանից· Նշոխելէ տեղչէլեր· Թեթևչէլեր էիչ·

Gnomológico, a, *a. gnomique*. առակաւոր (բանը)· Նշոխելէ· Թեթևչէլ·

Gnomologista, *sm. gnomologiste*, m. առակագիր· որ Համեմատ եւ Համեմատիգ բանիցը գրէ· Թեթևչէլեր Թեթևչէլեն·

Gnomóne, *sm. gnomon*, m. 3. *les coins*, m. pl. ասեղն կամ սլաք ժամացոյցի արեւու· 2· Նէւ չերիգ երկայն չորքանչկեայց չորրինակ· 3· չորք ժանիք կամ կորիչ առաջնոյը երբ սրաց ուսի ամր նոյա Ճանապէն· * Հետ գտնիմիերը· Կնոնչ ոոոՀնեան տեչեռ· Հչեհոոը· գոռիո գիչ· 2· Խ· ոոչէ լորեւ·չեչեն Խոչոս լեէչ· 3· որոչէ Խոչէչ Ռոնչոոճան տեչեռ ոչէ տէչէլերէ·

Gnomónica, *sf. gnomonique*, f. արուեստ գաղէտ. ժամացոյցս Նկարելոյ· ֆեՀնիչէչոչհոն· կնոնչ, ոյ ոոորէ լէչոճան տեչնոռ·

Gnomónico, a, *a. du gnomon, de la gnomonique*. ժամացոյցի արեւու· գոռիո գիչ·

— *sm. qui trace des gnomons*, m. գրողիչ ժամացոյցից արեւու· գոռիո գիչոճ·

Gnórri, *a. ignorant*, e. տգէտ· ՀանՀե· Նիչեհչ· Far lo —, *faire le niais, dissimuler*. չգիտելդն ուռեն· Նիչեհչէչոեն Կիչեհ·

Gnóstici, *sm. pl. gnostiques*, m. pl. գնոք· (Հերետիկոսպք)· Խոչեհ— Թեհնչեն Հերհեհչոեր·

Gnücca, *sf. nuque*, f. Ռոնոբակ· Կեռե· Կեռոե·

Gnudo, a, *a. nu*, e. Մերկ· Լէղոչ·

Góbba, *sf. bosse*, f. սապատ ոգին· ոգի ուռեգեալ ոգին· Խորհոճ· գոռիոոլորե· գոճ գոոր· Հոռեհ·

Góbbio, *v.* Ghiozzo.

Góbbo, *sm. cardon d'Espagne, cardon d'artichaut*, m. 2. *bosse*, f. կանկար Կպաղեհա. ջեոց· 2· ոգի ուռեգեալ· Խոչոհե Կեռհեհ· ոբ· 2· գոռիոոր· Խորհոճ·

— a, a. *bossu*, e. սապատոգն· * Կուգ· գոռիոոր· Խորհոճկե· գիռճոռեհ· Կեհչ ֆեհչե·

Góbbola, *v.* Gobola.

Gobelini, *sm. pl. gobelins*, m. pl. Հարուսաբաչեալ Տեռայոգնոյ ի Պաւուեսիա կամ սբուեսատնոց Նոցա· Փորիչոե ոչէ գիչեոբ Հանչեհոոոռեհչոբ Խոհոս Հանչեհոոոռ տեռբ· Խոհեռ·

Góbola, *sf. espèce d'une pièce de vers ancienne*, f. ապդ գնաբական երգոց· լէէի գէչ Հերհեհչ ոչէ ոչոռ·

Góccia, *sf. goutte*, f. 2. *petite quantité*, f. կոհիկ· 2· գոգն գիչ· կամ մի· ոոոռ· գոռիոբ· լէեռ· լէեռլե· 2· ոչէ ոչ· ոչէ ոոոռ·

A — a —, *petit à petit, goutte à goutte*. չհիմ չհիմ· ան փոքր փոքր· ոոոռ ոոոռ· ոչոռ ոչոռ·

Gocce, *pl. fentes*, f. pl. Տեղպ· ոբոլէե·

Gocciamento, *v.* Gocciolamento.

Gocciáre, *vn. tomber goutte à goutte*. կոհիել· ոոոՀոճե·

— *va. instiller*· կոհեցուցանել· ոոոՀոհոճե·

Gócciola, *sf. goutte*, f. 2. *petite quantité*, f. 3. *fente de mur*, f. 4. *apoplexie*, f. կոհչհիի· կոհիել· 2· կոհի մի· գոգն գիչ· 3· գետնկոնին Տեղպեց· Տեղպ· Խոռնոսհեհեն ոբմոց· 4· Հանկպաոեին գաւառեհեն անգանց· * կոհեռաճ· ոոոՀոճ· գոռիոբ· 2· ոչէ ոչ· ոչէ ոոոՀոճ· 3· ոոոՀոոոՀոոեե· Խոոլէե· Խոոլէե· 4· ոոոՀոճ· ոոոՀոճ էլէեին·

Gocciole, *pl.* (t. d'archi.) *gouttes*, f. pl. գարգաք Ռոնոնեհեհեն կպլլակաց· կպլլակք· ֆոռիոբեն·

Gocciolàme, *sm. toute matière qui tombe goutte à goutte*, f. Տոթան Հիչեհ· ոոոՀոճեն, գոռիոոլորեն Նեռե·

Gocciolamento, *sm. écoulement*, m. *distillation*, f. կոհեռաճ· կոհոռճե· Տոթան գոռիոոե· ոեռե·

Gocciolàre, *vn. dégoutter, couler*. 2. *être amouraché*. կոհեհել· Տոթել· 2· Հարկոռեել ի ոեր· կոկոհեհել· ոոոՀոճե· ոեռե· 2· ոոլէե· գեՀոոոե էլոճ· ոոբոոլոբե·

— *va. instiller*. կոհեցուցանել· Տոթեցուցանել· գոռիոոճե· ոեՀոռճե·

Gocciolàto, a, *a. distillé*, e. 2. *moucheté*, e. կոհեհաց· Տոթաց· 2· պիսակ· ոեՀը· գոռիոբ· 2· գեռոեգրեհ· գեեեռէե·

Gocciolatóio, *sm. gouttière*, f. *larmier*, m. Խոգոգակ տանեաց կամ տոթաոակ առաջի տանեաց· ջլոճ· Խոբեռ ոոռ ոՀոոռ ոոբոռճե էէչեն ջլոճ· ոլՀեռոեհ Խոոհե·

Gocciolatúra, *sf. marque que font les gouttes*, f. Նչան զոր գործեն կոհիլքն· բիճ· գոռիոոճ ջլոճ Նչան· գոռիոբ լեռեհ·

Góccolo, *sm. goutte*, f. 2. *petite quantité*, f. կոհիել· 2· խուն մի· կոհի մի· գոռիոբ· գոռիոբ· 2· ոչէ ոչ· ոչէ գոռիոբ·

Gocciolóne, *sm. grosse goutte*, f. 2. *niais*, m. կոհիել ՀեՀ· 2· ապուշ· պակասամիտ· Խոլի գոռիոբ· 2· լոլէբեն· ոեՀոճ·

Gocciolóso, a, *a. dégouttant*, e. Տոթան· գոռիոոն· գոռոոլորեն·

Godendàrdo, *sm. espèce d'arme des Flamands*, f. գէեն Ի Ռնմանդիչն գաւազանի· Կեռեհեհ գոռլ ոչէ Նեվ· ոեռոճ·

Godère, *vn. jouir*. 2. *se réjouir*. 3. *avoir la possession de qc. վայելել· բմբոյնել· ի կիր արկանել· 2· Խոռե, ութոռ չհեվ· գաւազանմանի· 3· Ռնանդել· ասանալ· ասնել· ոեՀեռոոհոճ· ոեՀեռոոը էչէոոբոճ· ոեռոբ· գոռոոլորեն· 2· ոեՀեհչեռ· Հեբոճ· լոլ ջլոճ· հոռչ հիոճ· 3· գոռոոհոճ· եռե Կեհնչոճ· ոոլէ ջլոճ·*

Goderéccio, a, *a. agréable, qui fait plaisir*. Հաճոյական· ախորժելի· 2· յարատէ մարդի վայելել· հոեռոոլ· Խոլ· 2· ոեՀոոը ոեռոռնչոոր· էչէոոբ·

Godevolménte, *av. avec plaisir*. ախորժոոթեամբ· ութոռոեհեամբ· լոչէչէլոե· Խոլլոոոբեն·

Godibile, *a. dont on peut jouir*. յարատէ

դդ. Տեսք վայելչդ. - ութ-ութ-ութ-ութ. ըբեր.

Godifúlmine, a. (Jupiter) foudroyant, fulminant. որ կպչական. Իբերբեր ութ-ութ. ֆ-ոպ.

Godilacqua, a. qui se plaît dans l'eau. ջրասեր (պրոմ). - - ութ.

Godimento, sm. jouissance, f. plaisir, m. վայելք. վայելչութիւն. Շահագին. Ութ-ութ. ֆ-ութ-ութ. ֆ-ութ-ութ.

Goduta, sf. réjouissance, f. խրախուֆիւն. գհաբարութ. Ութ-ութ. ֆ-ութ-ութ.

Goelétta, sf. goelette. f. նաւ ծիլ Ութգիսա. ֆ-ոպ. - ոյ Ութիլ Ութ.

Goezia, sf. goétie, f. գհարակոպ արուեսա. ըեր-ի Ութ-ութ. Ութ-ութ-ոպ ութ-ութ-ոպ ըեր-ութ-ութ-ութ-ութ-ութ-ութ.

Goffaggine, v. Gofferia.

Goffamente, av. sottement, grossièrement. անճուռնաբար. Ութ-ութ-ութ-ութ. Իբերբ-ութ-ութ.

Goffeggiare, vn. faire des sottises. գործել անճուռնաբար. Ութ-ութ-ութ-ութ. ֆ-ութ-ութ.

Gofferia, } sf. balourdise, lourderie, f.
Goffezza, } ֆ-ութ-ութ. անճուռնաբար. Ութ-ութ-ութ-ութ. Իբերբ-ութ-ութ.

Goffo, a. a. niais, lourdaud, e. 2. mal fait, grossier, e. ֆ-ութ-ութ. ութ-ութ. Ութ-ութ. Ութ-ութ. 2. անշնորհ. անշնորհ. ութ-ութ. Իբերբ. Իբերբ-ութ. 2. ֆ-ոպ. ութ-ութ. Ութ-ութ-ութ.

Far il — alla festa, } faire le
Far il — per non pagar gabella, } niais, l'ignorant. ութ-ութ, անձև կերպարանել. չգիտանալդ անձև. ութ-ութ-ութ-ութ Ութ-ութ. ութ-ութ. Ութ-ութ-ութ-ութ. ութ-ութ-ութ-ութ.

Goffone, sm. gros lourdaud, m. ֆ-ութ-ութ-ութ. ութ-ութ. անագորոշագործ. Ութ-ութ-ութ-ութ. Իբերբ ութ-ութ. ութ ութ-ութ-ութ.

Gógna, sf. le tribunal criminel, m. 2. lieu où l'on est mal, embarras, m. 3. carcan, m. 4. pendard, fripon, m. ութ-ութ գատոց չարագործոց. 2. տապանոց. Ներգործիւն. 3. անուր, չղեղոց չարագործոց. 4. վրիժագործ. գատաստարան. ֆ-ութ-ութ-ութ Իբերբ. 2. ութ-ութ. ֆ-ութ-ութ. 3. ֆ-ութ Իբ-ութ. ֆ-ութ-ութ. 4. ֆ-ութ-ութ-ութ. Իբերբ-ութ-ութ.

Gognolino, sm. dim. petit vaurien, m. սատկոտ. անատակ. Իբերբ-ութ. Ութ-ութ.

Góla, sf. gorge, gueule, f. gosier, m. 2. cou, m. 3. gourmandise, f. 4. cupidité, f. appétit, m. 5. tuyau, conduit, canal, m. 6. gorge, f. defilé, passage étroit, m. 7. cymaise, gorge, doucine, f. գրկոր. գոգ. 2. պատնոց. 3. որկորամոլիւն. 4. ցանկասիրիւն. անյագամոլիւն. 5. խողովակ. գոգ. 6. կիրճ. 7. գոգնակ մատն ծիլ չհետանալոց ի ներամոլիւն որկորոյ. ոգոյս. ոգոյս ութ-ութ. ֆ-ութ-ութ. 2. ութ-ութ. ոգոյս. 3. չհետագործիւն. 4. ներամոլ. ութ-ութ. ֆ-ութ-ութ. 5. ֆ-ութ-ութ. ութ-ութ. 6. ութ-ութ. ութ-ութ-ութ. ութ-ութ. 7. ֆ-ութ-ութ. ութ-ութ-ութ ութ-ութ-ութ ութ-ութ.

Aver un calcio in — ad alcuno, avoir sujet de faire des reproches à qn. ունել պատճառս յանդիմանելոյ. ի-ութ ներգործ ութ-ութ-ութ. 2. ութ-ութ.

Esser a — in checchessia, nager, être dans l'abondance. լինել ի բազում առատութիւն. ունել առատապես. ոգոյս-ութ-ութ ի-ութ-ութ.

Esser col corpo a —, être prêt à accoucher. պիտի ի ծնանել լինել. ոգոյս-ութ-ութ ութ-ութ.

Mentir per la —, mentir impudemment. ասել առանց ամօթոյ. ութ-ութ-ութ ի-ութ ի-ութ-ութ.

Far —, faire venir l'eau à la bouche, exciter l'appétit. փափաքեցուցանել. ութ-ութ, ի-ութ ներգործ.

— disabitata, grand manger, m. որկորեալ յոյժ. ի-ութ ութ ոգոյս.

Golare, vn. convoiler. ցանկանալ. ութ-ութ-ութ. ութ-ութ-ութ.

Golato, a, a. desiré, e. 2. (t. di blas.) qui a la gorge d'une autre couleur. ցանկալեալ. 2. պարագին պարանոցաւ. ութ-ութ. 2. ոգոյս- ութ ներ-ութ.

Goleggiare, v. Golare.

Goletta, sf. collet d'habit, m. ութ ներ-ութ.

Gólfo, sm. golfe, m. գոգ. խորշ. ծոց. ութ-ութ. ութ-ութ. ֆ-ութ-ութ.

Andare, navigare a — lanciato, naviguer, faire route en droiture, en ligne droite. գնալ ուղիղ. ուղղոյ գնալ. ի-ութ ի ոգոյս ոգոյս. ութ ի-ութ ի-ութ-ութ ներ.

Nuotar in —, nager dans l'abondance. ի բազում առատութիւն վայելել. ոգոյս-ութ-ութ ի-ութ-ութ.

Golíare, v. Golare.

Gólo, sm. entremetteur, m. միջնորդ. ի-ութ.

Golosamente, av. goulûment. որկրամոլութեամբ. ած ի-ութ-ութ-ութ. ոգոյս-ութ.

Golosía, } sf. gourmandise, gloutonnerie,
Golosità, } f. 2. gourmandise, friandise, f. 3. aridité, convoitise, f. որկրամոլութիւն. 2. անուշակաց խորոսկ. 3. ցանկալութիւն. անհագութիւն. ի-ութ-ութ-ութ. ութ-ութ-ութ. 2. ի-ութ-ութ-ութ. ի-ութ-ութ. 3. ոգոյս-ութ.

Goloso, a, a. glouton, ne, gourmand, e. 2. desireux, se. avide. որկրամոլ. որկրոյ. 2. ցանկայող. ի-ութ ոգոյս. ոգոյս ի-ութ-ութ-ութ. 2. ի-ութ. ոգոյս-ութ.

Golpato, a, a. (blé) gâté par la nielle. 2. corrompu, gâté, e. ժանգաւած. սրեալ (գրեաւծ). 2. ապականեալ. ոգոյսեալ. ոգոյսեալ (ոգոյսեալ). 2. ոգոյս-ութ-ութ. ներոգ ութ-ութ.

Gólpe, sf. nielle, f. 2. renard, m. գայլ. ի-ութ. պատ ծիլ գրաւոյ գառնոյ արմատք ի փոշ սեաւ. 2. ապուհ. ոգոյս. ոգոյս ոգոյսոյ. ութ ոգոյսոյ. ի-ութ. ի-ութ. 2. ի-ութ.

Golpone, sm. gros renard, m. 2. fin, matois, m. ապուհ մեծ. 2. ապուհ. ծնդապատ. Իբ ի-ութ. 2. ի-ութ-ութ. ոգոյսոյ-ութ.

Gomberúto, a, a. bossu, e. ապապատի. ի-ութ-ութ.

Gombina, sf. courroie de fléau, f. փոկ գաւազանոյ. ներ-ութ ի-ութ.

Gombito, *v.* Gomito.

Gomena, *sf. câble*, m. պարան. հաստ.

Gomera, *sf. soc*, m. խոփ. ոտի տեղից.

Gomire, *va. vomir.* փսխել. դուրսից.

Gomitâta. *sf. coup de coude*, m. Հարուած արմատ. տիրոջ տրուած.

Gomito, *sm.* (col primo o stretto) *coude*, m. 2. (gomiti, *m. pl.* gômita, *f. pl.*) *coude, angle (d'un mur)*, m. 3. *coudée*, f. արմունկ. 2· անկիւն (պատից). Հարյ. 3· կանգուն· տիրոջ· տրված. 2· (տասնից) տիրոջ· երեկոյ· տիրոջերկրորդ երեկոյ· 3· տիրոջ· տրված· երեկոյ·

Far —, *faire un coude.* թեքել, ծռել ի մէջ արմատ· անկիւն գործել· երեկոյեան երեք ԱԱՀոց· տիրոջերկրորդ երեկոյեան·

Fatto colle gomita, *mal fait, grossier.* անշնորհք գործած· անպէտ. ձեռնհաս գործ·

— di mare, *bras de mer*, m. *baie*, f. գոգ, խորշ ծովու· տիրոջ· տիրոջերկրորդ· տիրոջ· տասնից·

Gomito, *sm.* (col primo o largo) *comite de galère*, m. *maréchal* պատերազմի նաւուց· ՀԱՀոյքի նահապետ·

Gomitolare, *va. pelotonner.* Հարթել· պատել ի գնդիկ· Հաստատ· տարած· Հաստատ Հիմնած·

Gomitolo, *sm. peloton*, m. գնդիկ· Հարդ· 2· գնդակ մեզուայց· Հաստատ· 2· տրէ տիրոջ·

Gomitone, *av. appuyé sur le coude*, accoudé. Գոմիտոնի, *s'appuiant sur le coude*, տիրոջեալ տասնից·

Gomma, *sf.* gomme, f. 2. *bubon vénérien*, m. Հոգի· խիժ· 2· խաղաւարտ· պատճէն տասնգեան· ջուր· տասն· Հիմնած· տիրոջեան· 2· ձիերու ընտանեցելոց· Հիմնած·

Gommaedera, *sf.* gomme de lierre, f. Հոգի Gommaedra, *Տրակեան· տարտաւէ տասնէ·*

Gomma elastica, *sf. caoutchouc*, m. gomme Gomm' elastica, *l'elastique*, f. Հզօրան խիժ, Հոգի· տասնէ տասն· ջուրհարուածի·

Gommaelemi, *sf. élémi*, m. Հոգի Ա.մերիկեայ. ահաւոր գործի Տիմնեալ· Նեայ պատճառ տասնէ·

Gommagotta, *sf.* gomme-gutte, f. Հեղիկ ահաւոր· ի-ոնուշտա· ընտան գործ· բռնելի Հինած·

Gommalâcca, *sf.* gomme laque, f. լաքա· գոմի խիժ· Լեռն·

Gommarâbica, *sf.* gomme arabique, f. կանդ· արաբացոց Հոգի· տասնէ տարած·

Gommato, a, *a.* gommé, e. օծեալ Հուզով· 2· (Հրանդ) գանգեալ Հուզով· տասնէ·

Gommifero, a, *a.* qui produit la gomme. որ բերէ Հոգի· տասնէ Հաստ Հաստ· տասնէ·

Gommôso, a, *a.* gommeux, se. որ Հուզով· տասնէ·

Gomona, *sf. câble*, m. պարան· Հալոի·

Gomorrea, *v.* Gonorrea.

Gônda, } *sf. gondole*, f. Նաւակ կամ ի-
Gôndola, } Տնկոյ քաղաքի· վերնատուն տասնէ· տասնէ·

Gondoliere, *sm. gondolier*, m. Նաւավար· ի-ոչխէ·

Gonfalonâta, *sf. troupe qui accompagne un gonfalon*, f. գաւա· պատերազմ· պետնեան·

Gonfalône, *sm. gonfalon*, *étendard*, m. դրօշ (ծիերազգեայ)· Նշան· խաչվան· Հանգիստ· պատ· 2. *v.* Gonfalonata.

Tener il —, *primer.* առաջին, երեսելի լինել· իշխ· պատ· ի-ոնուշտ տնկոյ·

Gonfaloneràto, } *sm. dignité de gonfalo-*
Gonfalonieràtico, } *nier*, f. 2. *le temps de*
Gonfalonieràto, } *son exercice*, m. Նշանաւորեալ պատիւ. իշխանութիւն. 2· ժամանակ իշխանութեան գործարկին· ալեհարեալ· պատրաստուելը·

Gonfalonière, } *sm. porte-enseigne*, m. 2. *gon-*
Gonfaloniero, } *falonier*, m. 4. *chef*, m. գրաւոիկ· Նշանակիր· 2· Նշանակիր (առնուն պատուոյ)· 3· չորեայ գրգռվելոսաց ցաց· 4· գլուխ· Հայր պատճառաց· 2· ալեհարեալ· (խոչ ի Հիմնեալ)· 3· Տիրելիներէն նաւագոր· 4· դուռ· եւ դռնէ·

Gônfia, *sm. verrier*, m. ապակագործ· ի-ոչխէ·

Gonfiàggine, } *sf. enflure*, f. 2. *orgueil*, m.
Gonfiagione, } *ուռացումն. պոռումն.* 2· զնդանդաղագործ Հպարտութիւն· ամբարշտասէրութիւն· ի-ոչ· Հաստատ· գործուած· 2· Հալբարձրութիւն·

Gonfiagôte, *sm. homme enflé d'orgueil*, m. ուռացեալ· ամբարշտասէր· գործող· տիրոջ·

Gonfiamento, *sm. gonflement*, m. *tumeur*, f 2. *vanité*, f. *orgueil*, m. պոռումն· պոռոյ· 2· ամբարտաւանութիւն· Հաստատ· ի-ոչ· 2· Հալբարձրութիւն·

Gonfiaműgoli, *a. orgueilleux, se.* ուռացեալ· պիծամտեալ· սէգ· գործելոսաց· Հալբարձր·

Gonfiare, *va. e n. gonfler*, enfler. 2. *flatter*, séduire. գրել· պոռացնել· ուռացնել· 2· Հպարտացուցանել· 3· պոռնալ· ապրիլ· 4· անել· յորդել· 5· ուռնալ· փռալ· 6· ուռապատկանել· զգալել· ի-ոչխելոք· գործարկիչ· 2· Հալբարձրանալ· գործելոք· 3· ի-ոչխել· գործարկիչ· 4· (նոյ) ծնոտ· 5· Հալբարձրանալ· ի-ոչխանալոք· գործելոք· 6· ի-ոչալ ի-ոչխել· ալարկիչ·

— alcuno, — il viso ad alcuno, *donner des soufflets.* ապտակ Հանել· ի-ոչխ· ի Հալբարձր·

Gonfiato, *sm. enflure*, f. պոռումն· ի-ոչ· գործելոք·

—a, *a. gonflé, e.* 2. *enorgueilli, bouffi de rage.* պոռացեալ· 2· գիպուկալ· պոռմնական· ի-ոչխ· 2· գործելոք· Հալբարձրալոյս Հզօրանալոյ·

Gonfiatôjo, *sm. canon*, m. *seringue.* ուռացիչ· գործի ուռացանելոյ· ի-ոչխելոք· ալիր·

Gonfiatûra, *sf. enflure*, f. 2. *flatterie*, f. պոռումն· Հաստատ· 2· գործարկութիւն· ի-ոչ· 2· Հալբարձրանալ· ալիրալ· գնալ· ի-ոչխ·

Gonfiaventri, *sm. grand mangeur*, m. գործարկապատ· գործալ գործ·

Gonfiavétri, *sm. verrier*, m. ապակագործ· ի-ոչխելոք·

Gonfiétto, *sm. petite tumeur*, f. 2. *petite seringue*, f. պոռոյ գործիկ· 2· գործիկ ուռացիչ գործի· գործարկելոք· 2· ի-ոչխելոքիկ գործ· ի-ոչխ·

Gonfiézza, *sf. tumeur*, f. 2. *orgueil*, m. պոռումն· 2· ամբարշտասէրութիւն· ի-ոչ· գործելոք· 2· Հալբարձրութիւն·

Gönflo, *sm. enflure*, f. 2. *orgueil*, m. *mauvaise honte*. 2. *mauvais tempérament*. *Abcès*. 3. *Ampoule*. 4. *Enflure*, *gonflement*. 5. *Fanfaronnade*. 6. *Fausse monnaie*. 7. *Fausse pièce*. 8. *Fausse nouvelle*. 9. *Fausse clef*. 10. *Fausse porte*. 11. *Fausse fenêtre*. 12. *Fausse couche*. 13. *Fausse fille*. 14. *Fausse femme*. 15. *Fausse dent*. 16. *Fausse barbe*. 17. *Fausse perle*. 18. *Fausse pierre précieuse*. 19. *Fausse monnaie*. 20. *Fausse pièce*. 21. *Fausse nouvelle*. 22. *Fausse clef*. 23. *Fausse porte*. 24. *Fausse fenêtre*. 25. *Fausse couche*. 26. *Fausse fille*. 27. *Fausse femme*. 28. *Fausse dent*. 29. *Fausse barbe*. 30. *Fausse perle*. 31. *Fausse pierre précieuse*. 32. *Fausse monnaie*. 33. *Fausse pièce*. 34. *Fausse nouvelle*. 35. *Fausse clef*. 36. *Fausse porte*. 37. *Fausse fenêtre*. 38. *Fausse couche*. 39. *Fausse fille*. 40. *Fausse femme*. 41. *Fausse dent*. 42. *Fausse barbe*. 43. *Fausse perle*. 44. *Fausse pierre précieuse*. 45. *Fausse monnaie*. 46. *Fausse pièce*. 47. *Fausse nouvelle*. 48. *Fausse clef*. 49. *Fausse porte*. 50. *Fausse fenêtre*. 51. *Fausse couche*. 52. *Fausse fille*. 53. *Fausse femme*. 54. *Fausse dent*. 55. *Fausse barbe*. 56. *Fausse perle*. 57. *Fausse pierre précieuse*. 58. *Fausse monnaie*. 59. *Fausse pièce*. 60. *Fausse nouvelle*. 61. *Fausse clef*. 62. *Fausse porte*. 63. *Fausse fenêtre*. 64. *Fausse couche*. 65. *Fausse fille*. 66. *Fausse femme*. 67. *Fausse dent*. 68. *Fausse barbe*. 69. *Fausse perle*. 70. *Fausse pierre précieuse*. 71. *Fausse monnaie*. 72. *Fausse pièce*. 73. *Fausse nouvelle*. 74. *Fausse clef*. 75. *Fausse porte*. 76. *Fausse fenêtre*. 77. *Fausse couche*. 78. *Fausse fille*. 79. *Fausse femme*. 80. *Fausse dent*. 81. *Fausse barbe*. 82. *Fausse perle*. 83. *Fausse pierre précieuse*. 84. *Fausse monnaie*. 85. *Fausse pièce*. 86. *Fausse nouvelle*. 87. *Fausse clef*. 88. *Fausse porte*. 89. *Fausse fenêtre*. 90. *Fausse couche*. 91. *Fausse fille*. 92. *Fausse femme*. 93. *Fausse dent*. 94. *Fausse barbe*. 95. *Fausse perle*. 96. *Fausse pierre précieuse*. 97. *Fausse monnaie*. 98. *Fausse pièce*. 99. *Fausse nouvelle*. 100. *Fausse clef*.

Gönflo, *sm. enflure aux amygdales*, f. pl. *Angola*, *Amygdales enflées*.

Göngola, *sf. pl. coquillages*, f. pl. *Coquillages*.

Gongolare, *vn. tressaillir de joie, être transporté de joie, avoir le cœur gonflé de joie*.

Göngro, *sm. (pesce di mare) congre*, m.

Gönna, *sf. jupe, cotte*, f. *cotillon*, m. 2. *membrane*, f. 3. *pourpoint*, m. 4. (t. di mar.) *tonneau*, m.

Gonnella, *sf. jupe*, f. 2. *jaquette*, f. *Jupon*, m. 2. *Jaquette*, f.

La mortal —, *dépouille mortelle*, f. *Dépouille mortelle*, f.

Gonnellino, *sf. dim. jupe*, f. 2. *jaquette d'enfant*, f.

Gonnorrea, *sf. gonorrhée*, f. *Gonorrhée*, f.

Gonnorreato, *a. sujet à gonorrhée*.

Gönzo, *a. a. sot, le rustre*.

Göra, *sf. canal, biez*, m.

Görbia, *sf. bouton*, m. *virole*, f. 2. *pointe de flèche*, f. 3. *bâton ferré*, m. 4. *Bâton à deux pointes*. 5. *Bâton à trois pointes*. 6. *Bâton à quatre pointes*. 7. *Bâton à cinq pointes*. 8. *Bâton à six pointes*. 9. *Bâton à sept pointes*. 10. *Bâton à huit pointes*. 11. *Bâton à neuf pointes*. 12. *Bâton à dix pointes*.

Gorello, *sm. petit fossé, petit canal*, m.

Gönga, *sf. gosier*, m. *gorge*, f. 2. *fossé plein d'eau*, m. 3. *Gorge*, f. 4. *Fosse plein d'eau*, m. 5. *Gorge*, f. 6. *Fosse plein d'eau*, m. 7. *Gorge*, f. 8. *Fosse plein d'eau*, m. 9. *Gorge*, f. 10. *Fosse plein d'eau*, m. 11. *Gorge*, f. 12. *Fosse plein d'eau*, m. 13. *Gorge*, f. 14. *Fosse plein d'eau*, m. 15. *Gorge*, f. 16. *Fosse plein d'eau*, m. 17. *Gorge*, f. 18. *Fosse plein d'eau*, m. 19. *Gorge*, f. 20. *Fosse plein d'eau*, m. 21. *Gorge*, f. 22. *Fosse plein d'eau*, m. 23. *Gorge*, f. 24. *Fosse plein d'eau*, m. 25. *Gorge*, f. 26. *Fosse plein d'eau*, m. 27. *Gorge*, f. 28. *Fosse plein d'eau*, m. 29. *Gorge*, f. 30. *Fosse plein d'eau*, m. 31. *Gorge*, f. 32. *Fosse plein d'eau*, m. 33. *Gorge*, f. 34. *Fosse plein d'eau*, m. 35. *Gorge*, f. 36. *Fosse plein d'eau*, m. 37. *Gorge*, f. 38. *Fosse plein d'eau*, m. 39. *Gorge*, f. 40. *Fosse plein d'eau*, m. 41. *Gorge*, f. 42. *Fosse plein d'eau*, m. 43. *Gorge*, f. 44. *Fosse plein d'eau*, m. 45. *Gorge*, f. 46. *Fosse plein d'eau*, m. 47. *Gorge*, f. 48. *Fosse plein d'eau*, m. 49. *Gorge*, f. 50. *Fosse plein d'eau*, m. 51. *Gorge*, f. 52. *Fosse plein d'eau*, m. 53. *Gorge*, f. 54. *Fosse plein d'eau*, m. 55. *Gorge*, f. 56. *Fosse plein d'eau*, m. 57. *Gorge*, f. 58. *Fosse plein d'eau*, m. 59. *Gorge*, f. 60. *Fosse plein d'eau*, m. 61. *Gorge*, f. 62. *Fosse plein d'eau*, m. 63. *Gorge*, f. 64. *Fosse plein d'eau*, m. 65. *Gorge*, f. 66. *Fosse plein d'eau*, m. 67. *Gorge*, f. 68. *Fosse plein d'eau*, m. 69. *Gorge*, f. 70. *Fosse plein d'eau*, m. 71. *Gorge*, f. 72. *Fosse plein d'eau*, m. 73. *Gorge*, f. 74. *Fosse plein d'eau*, m. 75. *Gorge*, f. 76. *Fosse plein d'eau*, m. 77. *Gorge*, f. 78. *Fosse plein d'eau*, m. 79. *Gorge*, f. 80. *Fosse plein d'eau*, m. 81. *Gorge*, f. 82. *Fosse plein d'eau*, m. 83. *Gorge*, f. 84. *Fosse plein d'eau*, m. 85. *Gorge*, f. 86. *Fosse plein d'eau*, m. 87. *Gorge*, f. 88. *Fosse plein d'eau*, m. 89. *Gorge*, f. 90. *Fosse plein d'eau*, m. 91. *Gorge*, f. 92. *Fosse plein d'eau*, m. 93. *Gorge*, f. 94. *Fosse plein d'eau*, m. 95. *Gorge*, f. 96. *Fosse plein d'eau*, m. 97. *Gorge*, f. 98. *Fosse plein d'eau*, m. 99. *Gorge*, f. 100. *Fosse plein d'eau*, m.

Gorgheggiamento, *sm. roulade*, f. *fredon*, m. *Gargouillement*, m. *Jabotage*, m. *Jabotement*, m. *Jabotis*, m. *Jabotisement*, m. *Jabotisage*, m. *Jabotisement*, m. *Jabotisage*, m. *Jabotisement*, m. *Jabotisage

Gorgónia, *sf.* gorgone, f. *հղկբաւար կարապիճին* · լաԼԸ վերճան.

Gorgónico, a, *a.* tartareux, se. *մրմրախառն.* ԲՈրՈ—ԼԸ.

Gorgorano, *sm.* gourgouran, m. *Հին կերպաս · հին գաւաԼԸ.*

Gorgózza, *sf.* gosier, m. gorge, f. *կոկորդ · Հնչափող · ոզոզԸ.*

Gorgozzúle, *sm.* } **Gorgozzúlo**, *sm.* } *կոկորդ · Հնչափող · ոզոզԸ.* Ի ԲՈրՈՒԼԸ.

Pizzicar il gorgozzule, *faire venir l'eau à la bouche, exciter l'appétit. փափաքցուցանել.* ի ԲՈրՈՒԼԸ ԼԵՒՐՔԸ.

Pizzicarsi il —, *avoir faim. քաղցՈՒԼ · ՈՎՔՔԸ.*

Gorgúglio, *sm.* mérops, m. *Ճեղուաթաղ · ՈՐԸ ԲՈՒԼԸ.*

Gorna, *sf.* cheneau, m. *խողովակ (քարԸ, կապարեայ).* (ԲՈՒԼ. ԲՈՒԼԸՆ) ՕԼՈՒԲ.

Górne, *sf. pl.* (t. di mar.) gouttières, f. pl. *խողովակք գնդակաց Նաւու. ԼԲ ՕԼՈՒԲՐԸ.*

Górra, *sf.* sorte d'osier, f. saule, m. *2. espece de bonnet de drap, f. ուռի կապելոյ կամ կողովաց Հիւսելոյ. 2. ասուի գլխանոց չհնամանաց. ղՈՒԼՈՒՆՔԸ, ՀԵՒԸ ԲՈՐԲՈՔ ՈՒԲՈՒՔ. 2. ՈՐԼՈՒԸ ՁԵՒ.*

Górro, *sm.* filet pour la pêche des lacs, m. *ուռկան, արձոյ որապոյ ի ԾովալիճԱ. լիԸ ԼԵՐԸ ղՈՒԼԸ ԲՈՒՆՈՑԸ ՈՒ. ԸՈՐԸՆ.*

Gorzaretto, v. Gorgieretta.

Góta, *sf.* joue, f. 2. côte, m. *պարԸ · ԲՈՒՔՔԸ. *ԲՈՒՆ. 2 · կողմն. ԲՈՒՆԸ · ՈՒՆԸՐ. 2. ՊՈՒՐՔԸ · ՆՐՔ.*

Stare, sedere in gote, *tenir son air grave. գաՆՁն ՅԱՆր ԼԻ ի չքի ունել · ՈՐՐԼԸՔ ԼԵՒ ՊՈՒՐՔԸՆ · ՈՐՐ ՈՐՈՐԸ.*

Gótata, *sf.* souffiet, m. *սպասուի · ՈՒԼԸ.*

Gotázza, *sf.* escope, f. *ի ԲԱՒկ գնուրս ԼԻա ՁՒՆԼՒՑ. ՈՈՈՒՐ ՈՒՐՈՐ ՊՈՒՈՒՔ · ՈՉՈՒՈՒՔ ՈՒՐԲՒ · ԼՒՈՒՆ.*

Gótta, *sf.* goutte, f. *յօդից ցաւ. 2· կաԲԿ. ՀՒՆՈՒ ՊՔՈՒԼ. ՀԵՒ. 2. ՈՈՒԼ· ՈՈՈ ՈՈՒՆՈՐ.*

— a' piedi, goutte aux pieds, f. *ոտից ցաւ. * ոտնաԱտՀԱՒն. ՆԵՒՐԸ.*

— serena, goutte sereine, f. *սԲա մԲաՆ Նայոյ ալայ. ԲՈՐ ՈՈՈ ԸՆՆ. ԲՈՐ ՈՈՈ · ՐԵՒՆԻ ԲՈՐՈՐ.*

Gottáto, a, a. tacheté, tavelé, e. *պեսակ. խայտաԲաղԲԻ. ՊԵՒՆԸԼԻ. ՁԼՈՒՐՐՐԸ.*

Gottesco, a, a. gothique. *գոՀացւոց գԲաց.*

Góttico, } **Gótto**, *sm.* verre, m. *բաժակ · ՁՈՒԲՈ.*

Gottóso, a, a. goutteux, se. 2. boiteux, se. *որ յօդից կամ յաԱդից ցաւ գրանեալ ԿԱՒ· պատաԲաԲոս. 2· կաղ. ՆՀՐՔՈՒԼԻ. 2· ՐՀՔՈՒ.*

Governále, *sm.* gouvernail, m. 2 gouverneur, m. *ղեկ. 2· վարՀ. տեսուչ. ԲՈՒՆՈՒՆ. 2· ՆՈՈՒՐ.*

Governamento, *sm.* gouvernement, m. *ա· ԱԱՒՆորութիՒն. տեսչութիՒն· ՆՈՈՒՐԼԸՔՐ· ՊՈՒՆՈՒՆԼԻՐ· ԼԲօղՆՈՒԼ.*

Governare, *va.* gouverner. *4. garder. 5. maltraiter. 6. fumer, engraisser. առաՁՆորդել. Հովտալ. 2· ԲնաԱարկել. գաԱմանել. 3· յաԲգաՆել. յօրինել. 4· ՀաԱմրաԲել. 5· չարչաԲել. 6· պարարել զԲիկր · ադր ադ-*

կանել· ղՈՒՆԼԻՐ. ՐԲՈՐ, ՀԻՒԱ. ղՈՒՐ ԼԻՐ· ԼԲԻՆ ԼԵԼԻՐԸ· Հոտ. ՆՈՈՒՐ ՁԼՈՒ. 2· ոՐՐՐ. ԼԲօղՐԸԼԻ· ՊՈՒՐՐՐԸ. 3· ՆԲՐ, ՈՐՐՈՒ ԲՀՐ. ՐԲՐՐԲՆ ԼԻՐ. 4· ՈՐԼՐՈՐ. ՐԲՐՐԲՆ ԼԻՐ. 5· ՆԲԼԸՐ ԼԻՐՐ· ԲՈՐՆԻՆԼԵՐ. 6· ԼՒՈՐԼԵՐ· ՖԸԼԲԼՐՈՐ.

— i vini, *accommoder, frelater les vins. խառնել. ՀաՆդիպԱել զդինի. լՐՐՈՒԸ ԸՐՐԼՐՐՐ· լՐՐՈՒ ԼԻ ԼԲօղՐՈՒԲՈՐ ԲԲՒ ՈՐ ԼԲՆ ՊՈՒՈՒՐ.*

Governarsi, *vp.* se gouverner. *գԼԻ ԲՈՒ յաՐՐագԱել. * ԲՈՐ գԼԻՔԸ ԿառաՀԱել. ԼԲՆ· ՈՒ ՊԲՈՐՐԼԸ ՐՈՐՐ. ՐԲՐՐԲՐ· ՊԲՈՒ ԼԻՐԼԻ ՈՐՐՈՒ ՖԸՐ. ԼԵՐԼԸՐ· ԲՐԼՐՐՈՐՐ· ՀաՐԲՐՐԲՐ ԼԻՐ.*

Governatóra, *sf.* gouvernante, f. *վարիչ կին. ղՈՒՆԼԻ ԲՐԸ · Հովին.*

Governatóre, *sm.* gouverneur, m. 3. pilote, m. *վարիչ · ասպիան. 2· գաաԲաԲակ · 3· ՆաւաԲԱու · ՆաՀԸՐ. ԲՀՆ · ՊՈՒՐ · ՎԸԼ. 2· ԼՐՐ · ՐՐՐՐ · 3· ՐԲՐՐ.*

Governazióne, *sf. v.* Governamento.

Governime, *sm.* pop. *fumier, m. ադր · ԼՒՈՐ · ՖԸԼԲԸ.*

Governo, *sm.* gouvernement, m. 5. apprêt des vins, m. 6. gouvernail, m. *ԲնաԱարկութիՒն · վերակացուԲիՒն. 2· ասպիաՆութիՒն. վարչութիՒն. առաՁնորդութիՒն. * կառավարութիՒն. 3· արուեստ վարՐԻՒ· յօրինուած · կարգաՆորութիՒն. կարգ. 4· պետութիՒն. 5· ՀաՆդերձան գինւոյ. 6· ղեկ· ՊՈՒՐՐՐ· ԼԲօղՐՈՒԲ· ՖՐՐ· ԼՒՈՒՆ ՀՈՐ. 2· ՆաւՐԼԸՔ· ԲՒՆԼԻՐ· ՊՈՒՐՐՐՈՒԼԻՐ· 3· ղՈՒՆ ՈՈ ՐՈՈՈՒ· ՐՐՐՐՈՒՐ ՈԲԼԸՔՐ· ՆՐՈՈՐ· 4· ՈԲԼԸՔՐ· 5· լՐՐՈՒՈ ՈՐՐ ԲՀՐ ՐՈՐՐ· 6· ՈՐԼՐՐ.*

Far —, Far mal — d'una cosa, d'una persona, *réduire en mauvais état. 2. maltraiter, accommoder de toutes pieces. խաՆդարել. 2· խաաԱդիՒն գԼաՐ. յաՐՐԱՒՐԼ. ԲԲՐՈՐ ԼԻՐ· ոՐՐՐ· 2· ՖՐՐ ՀԲՐ· ԼՒՈՒՆԼԻՐ.*

— a, *a.* gouverne, *e. Վարեալ. յաՐագաԲեալ. ԼԲՒՆ ԼԵԼԻՐԼԻ. ԲԲՐՈՒՆ ՈՐՐ.*

Gozzája, *sf.* un plein jabot, m. matiere reunie dans le jabot, f. 2. gros jabot, m. 3. goitre, m. loupe, f. 4. haine invétérée, f. *կԲԱՒկոցք ար ի խաՀՐՆ ԼՒ. 2· խաՀի ՄԵՒ· 3· պյոսՐՐ կոկորԴի· 4· ոՐՐ· ՖաՈՐՈՐՐ ՖՐՐԼՐՐՐԼ ԼԵՒԼԸՐ· ՐՐՐՐՐՐ ՈՐՐՐ· 2· ՈՒՆՐՐ ՈՐՐՐՐՐ· 3· ՈՐՐՐ ԼԵՒՐ· 4· ԲՐՐՐ.*

Gózzo, *sm.* jabot, m. poche, f. 2. gorge, f. 3. goitre, m. 4. matras, m. *խաՀի. խաՏԱԱի· 2· պարանոց · վոզք· 3· պյոսՐԸ կոկորԴի· 4· սպասի մեՀկոյ երկայն պարանոցաւ· ֆՈՐՐՐՐ· 2· ոՐՐՐ· 3· ՐՐ· 4· գՐՐՐԼ ՐՐՐՐՐ ՈԲԼԸՔՐ ԼԵԼԻՐ. ՈՐՐՐՐՐ.*

Forare il —, *nuire, ecorcher le gosier. գԲաՐԼ· ՈԲՐՐ ԼՒՐՐՐ· ԲՐՐՐԼԸՐ.*

Non passare dal — in giù, *faire semblant de rire. պԱաՆալ ՏԻՏաՐԼ· ՅագԸ պաՐաՐաԼ· գԲ ՈՐԼ ԼԻՐՐՐ· ԼԻՐՐ ԼԲօղՐՐՐՐ.*

Gózzo, *sm.* (coll' o stirato) *abreuvoir, m. 2.* (colla z aspra) *petite barque f. ՀաՈՐՐՐ·*

ատգան։ 2. Նաւակ ձիերուց համալ։ —ապետ։ 2. դաբձիոջ գործչէ։

Gozzoviglia , *sf. ripaille, gogaille*, f. գինարբուք. խրախճանք. ուրախ ընթացք. ընտիք. ընչիք. —ալ. ընչիք։

Gozzovigliare, *vn. faire ripaille, faire gogaille.* ուռնել, խրախճանս. ընչիք ընել։

Gozzovigliàta , *sf. gogailles*, f. pl. խրախճանք. ընչիք. ընչիք։

Gozzovíglio , *sm. réjouissance dans un repas*, f. ուրախութիւն. ուռնար խրախճանք. ընչիք. ուրախութ։

Gozzúto , a, *a. goitreux , se. որ պարանի կոկորդ կայ. գեղձէն լեալին. —որ։

Grabatário , *sm. grabataire*, m. *որ մինչեւ չժամ մահուն չապառնալ գինուորութիւն, ապա պառկարանաբար լեկեզնդի կայ կիսիք ուռնալ. միրանալ ի մահիճս։* Խոլորոտ —ի։

Gracchia, *sf. corneille*, f. *Z. babillard*, m. *որ.* * արմտագան. 2. չատախօս. ցոյն. ֆօռ ֆորտ. 2. լռիչան։

Gracchiamento, *sm. croassement*, m. *խռիչք. Նայն ագռաւու.* ֆորտ ուխ. ֆըռռալ։

Gracchiare, *sm. croassement*, m. 2. *babil , caquet*, m. *կռիչ ը Նայն ագռաւու.* 2. չատախօսելութիւն. ֆըռռալ. ֆորտ ուխ. 2. լռիչանալըն։

— *vn. croasser* 2. *fig. babiller, jaser. կռանչել. Նայն ագռաւել ագռաւու.* 2. չատախօսել. չարդարվիլ. ֆըռռալ ուխ. ֆորտ ուխ լըսիորմէ. 2. ցմր. հերէն ուխլսիմ. խոնչոտ։

Gracchiatóre , *sm. babillard, causeur*, m. չատախօս. ցոյն. լռիչան։

Gracchióne , *sm. espèce de corneille*, f. *տեսակ մանաւան որի. ագռաւներ. ագռ —ոց ֆորտ։*

Graccúlo, *sm.* (uccello) *choucas*, m. *Z. ագռ փոքրիկ ագռաւու. ալօճ ֆորտ։*

Gracidare, *vn. closser, glousser. 2. coasser. 3. criailler, crier souvent. Նայն ագռաւ, արձակել (չռաւոց, ագռաց). 2. կարկաչել (գորոց). 3. առկ ագռաւիկ. գոչել. ֆօֆոչոտիկ. (ֆռաւոց) դաչըռմէ. 2. (ֆորդաչը) ֆռիմէ. 3. ուր ուխլսիմ դաչըռմէ։*

Gracidatóre, *sm. qui coasse. 2. babillard, médisant*, m. կարկաչող. 2. ցոյ. չատախօս. —ալ. 2. լռիչան. վերուր։

Gracidazióne, *sf. croassement*, m. *կռիչք Նայն ագռաւու.* ֆըռռալ. ֆորտ ուխ։

Gracidóso , a, *a. qui coasse.* կարկաչող. դաչըռան։

Gracile , *a. grêle, faible, effilé , e. տկար փոխ. Տիրական. Նիհար. ուրէն. ղաղանակ։* Muscoli , intestini gracili, *muscles, intestins grêles*, m. pl. *Z. որդ միտքը, ուրիք. ալօճներ, Նիհար տաբէներ։*

Gracilità, *sf. maigreur, gracilité*, f. *տկարութիւն. Զորութիւն. Տիրութիւն. Նիհարութիւն. ղաղանակութիւն. ընչիքութիւն։*

Gracimolamento , *sm. grappillage*, m. *Z. ճաշարգալիւն. գալըգիլմա. ընձուղալըրը. ֆուլն խալօ՛ ապէրվրըմը ֆեֆորմա։*

Gracimolo, *sm. grappe de raisin*, f. *Z. ճիւռ. ընձուղ. ողկոյզ ապէրվ։*

Gràda, *sf. gril*, m. *կաղապոյ. ըռֆօրա։*

Gradàggio, *sm. chose agréable*, f. *բերկրական, հեշտական, ցանկալի իրք. կամակար. Նէզ, հաճոյապէս լեզ։*

Gradáre, *vn. descendre, aller de degré en degré. իջանել. աստիճանաբար, ըստ աստիճանս. ուռչ ուռչ. ոյտ ոյտ ելիլ։*

Gradatamènte, *av. par degrés , peu à peu. չաստիճանէ չաստիճան. աստիճանապէս. ասկա ասկա. ասն ասն. աս ասկա. ասկա. ուռչ ուռչ. ոյտ ոյտ. ելիլ ելիլ։*

Gradazióne, *sf. graduation*, f. *բաժանելի չաստիճանս աստիճանս. կարգելը աստիճանաբար. Z. աձելն կարգաւ, աստիճանաւ. աստիճանեալ կարգ. Յ. աստիճանաբար. աստիճանեալ կարգ բանիկ. կարգաւ աստիճանացանելն գրանս. 4. աստիճանեալ ընծայութիւն. չանգիմանութիւն (ի փիլիսոփայութիւն). ուրէնի ուրէնէ ուրէնը. ելիլ։ 2. ելիլ ելիլ. ուրէնի ուրէնէ ուրիս. 3. ելիլ ուրէնի ուրիս. 4. պարտական պատուէնէ։*

— di colori , *nuance , ton des couleurs. աստիճանելու. աստիճանեալ կարգ. երփն երփն փոփոխումն գունոց. բեռներ ելիլ։*

Gradèlla, *sf. claie*, f. *clayon*, m. *չանգալ կերպ գործի Նիհարաց. գոճլըան ելջէլ. գոճլը ֆոռֆոճած ալը։*

Gradévole , *a. agréable. ախորժական. հեշտական. ցանկալի. ֆագօ՛ լը. Նէզ։*

Gradevolmènte, *av. volontiers. 2. gracieusement. ախորժելով. 2. ախորժ. մարգանքովեամբ. ընհիմերէն. 2. ընհինէն, գարէվէլեի իլէ։*

Gradimènto , *sm. agrément*, m. *approbation*, f. *չանդիմութիւն. հաւանութիւն. բրաւ. Նէզ. հաճոյանալ։*

Gradina , *sf. gradine*, f. 2. *marque de la gradine*, f. *ոյդաձեւ. քանդակագործի. 2. ոյդաձեւ գործած. պէլլ պերէ ֆալէ. պէ՛ռնէ՛ռրելի ընէլէ ֆալէ. ցմէլ ֆալէ. 2. պէ՛ռնէ՛ռրէ. ֆալէ իլէ։*

Gradinare, *va. travailler avec la gradine. 2. imiter l'effet de la gradine. քանդակել ոյդաձեւ. գրչաւ. 2. Նկարել իրքեւ գործած ոյդաձեւ. գրչի. պէլլ պերէ ֆալէլեն ցմէ, իլէֆալէ. 2. պէլլ պերէ ֆալէլ ցմէ ևս Նուէլ իլէ։*

Gradináta, *sf. escalier*, m. *ասիճանք. ասիճանեալ. Ներքինգոն. (վերսիէն)։*

Gradinatúra, *sf. action de faire usage de la gradine*, f. 2. *marque de la gradine*, f. *քանդակելն ոյդաձեւ. քանդակագործեամբ. 2. գործած ոյդաձեւ գրչի. պէլլ պերէ ֆալէլեն իլէլեվ. ցմ. 2. պէլլ պերէ ֆալէլ իլէ. ցմաբ. Նէլեն։*

Gradino, *sm. gradin, degré*, m. *աստիճան. գրաչք ասիդոյդ. ոյտ. գաբոճ. պերէ՛ռ. A — a —, petit à petit. չաստիճանէ աստիճան. ասկա ասկա. պերէ՛ռ պերէ՛ռ. ուռչ ուռչ։*

Gradíre , *va. agréer , approuver. Հաճել. հաւանիլ. հաւչ իլիմ. խօլճամիմ։*

— *vn. plaire, agréer. 2. monter. Հաճոյ լինել. ըստ միտքի. 2. ելանել ընդ աս-*

սիճանա. Հաֆադ-ալ օշա. Ինձնէ Կիմե. 2. Լաէմե.

Gradito, a, *a. agréé*, *e. agréable.* Հանդ. ընդունելի. Հաֆադ-ալ. Խօշ.

Gradivamente, *av. pour rien.* Յբի. Ֆոգ.

Gradivo, *sm. Mars*, m. Կրէս. Զէր պատերազմի. Պեհրամ.

— a, *a. volontaire.* 2. *agréable.* Կամաւոր. 2. Հանդ. Կեանկէս. 2. Հաֆադ-ալ.

Grádo, *sm. degre*, m. 6. *marche*, f. *pas*, m. 7. *danger*, m. 8. *gré*, m. *bonne volonté*, f. 9. *complaisance*, *approbation*, f. 10. *bonne grâce*, *estime*, f. աստիճան. գրաջ. սանդղակ. 2. աստիճան նաւագնեցման, աստիճանելման. աստիճան չնչման, գրաստեման. չերթալ եան, առաջնեցման. կարգ. 3. աստիճան մերձաւորութեան, ազգականութեան. 4. աստիճան. երկար բերարդ վաճառելու ձևան բոլորակի. 5. աստիճան. ատաղաճութեան. 6. քայլ. գնացք. 7. կամակ. 8. յօժարութեան. 9. Հանանելի. 10. շնորհք. Հաճոյութեան. Ներկայան (Երեսելեն) տալը. տրեթեան. Հաճ. 2. տրեթեան. Խոշեան. ուռճ տրեթեան. 3. Հաղարան. Խշնչելե տրեթեան. Խոհոն Խշնչելեալ վե Խշնչելեալ. 4. տրեթեան. տահրեան Խ. Խ. Ալնել հնոնութեան դէր. 5. Հաճոյ. Հանգոյ. Ներեան դէրան. 6. տալ. Ինել. Խշնչելալ. 7. Ռնելեան. Ռնելեան Հալ. 8. Ռել. Գրաս. Խոհոն. 9. Հալ Ինեան. տրեթեան. 10. Ռելեան. Հաղ ալ. Ինձնէ Կիմե. Լանեն.

A —, *à son gré*, *pour mon plaisir*. Ռնելեան.

A — a —, *gradueellement*. յաստիճանէ առ աստիճան. տանալ. տրեթեան տրեթեան. տալ տալ.

A mal —, *en dépit*. Հակառակ. ընդդէմ. Ռ Ռ. Ներանեան.

Andar a —, *plaire*. Հանոյ Ռ Ռ. Հաճոյ օշան.

Aver a —, in —, *agréer*, *trouver bon*, *aimer*. Հաճել. ընդ. սիրել. Հալ ալ Ռնեան. Ռնել. Խշ. Խշ Ռ Ռ.

Di —, di buon —, *de bon gré*, *volontairement*. Ջառանեի Ռնե. Ռնելեան.

Esser in — di fare, *être en état de faire*. կարել. Ջանեան լինել. Ռ Ռ Ռ

առարեմիան վայրից կամ քարանձ յատկությունից, տարած ծագելության երևույթներ ուրիշ։

Gráfio, *sm. égratignure*, f. 2. *remords*, m. 3. *croc*, m. 4. *poinçon*, m. *վէմք · խզուածք. 2. խիղճ. 3. կոտրատը երկաթի գրիչ, նկարչաց · ելուզած ծագելության երեք. 2. ծուղ էպիլիոտաց. 3. գանձա · լեռնային. 4. նաեֆելաբերն տեղիք ծուղ։*

Gráfito, *sm. espèce de fresque qu'on nomme blanc et noir. քանդականդոյ նկարը. նկար փորված կամ քերելով ի վերայ որևիւ տեսակ ներկից ևս ապա սպիտակաւ ծածկոյ · տեղեր ուիշեր։ տե նկ նաեւ։*

Graficamente, *av. graphiquement. ձեւովք. գրով · նաշխարհ · նմանութեան։*

Gráfico, *a.* ? *a. graphique. գրով · ձեւովք. քան իսկ կերպարանաւոր իրացն յայտ առքերով · նկարեալ. 2 · գրոց · նշանագրաց · ուսերէն · ուրիշին վերայէն։ ներկած իւն ներսէզեալ։ 2 · հարի։*

Gráfio, *sm. style des anciens*, m. *գրիչ երկաթի կամ պղնձի գրով ի հնումն ի տախտակս մոմեայս գրելին · նոսի գոնեայն պատկերս ներկելեր ներկեան ներսեան տեղիք նոսա գոնեայ գրելի։*

Gráfite, *sf. graphite*, f. *carbure de fer*, m. *քառանասն տեղոյ ևս երկաթոյ · տեղագրելի տեղիք ներելիկ · տեղ գտուլուն է ներ։*

Grafómetro, *sm. graphomètre*, m. *անկիւնաչափ · տեղագրելիք։*

Gragnóla, *v.* Gragnuola·

Gragnolàta, *sf. sorbet glacé*, m. *sorte de glace*, f. 2 *sorte de raisin dont le grain n'a qu'un seul pepin*, f. *ուշաթոյն ինչ պաղեալ · ։ կարկաւոյ · 2 · պտղ խաղողոյ որ մի ինչ ի միայն. գտուլուն տեղ · ուրտուորի · 2 · տեղ տեղիքներեի ներսեան · տեղագրելի։*

Gragnuola, *sf. grêle*, f. *կարկտանք 2 · յորգանեիցն · բազմանեիցն · ուրտ · 2 · տերեիի · գորտ ։*

A talotta giugnesse la —, *vous êtes arrivé au dessert, tard. անագան հասեր (ի կերակուր)։ (ներ)ելի ևս ներելուրեիս. ներեր ներելուրեիս։*

Egli pare che ti sia caduta la — addosso, *est-ce qu'il vous est arrivé quelque malheur ? պատահար պատահել է քեզ · ուրտուն տեղ · տուր ելուել ուրուք։*

Gramàglia, *sf. habit de deuil*, m. *թափոր · հանդերձ սգոյ · տեղիք գորտոյ · ելուզոյ։*

Gramáre, *va. attrister, rendre malheureux. տրտմեցուցանել, թշուառացուցանել։ ներելուրեիսեր։ տեղիքներեր։*

Gramática, *sf. grammaire*, f. *la langue latine*, f. *le latin*, m. *գրաբարեիքն լեզուին. գրաձայնիկաւոյ հայերարարեիքն · քերականեիքն · 2 · բարբառ · պատճառաւոյ · ուրեր · իւն · տեղ · նաեւ։ 2 · լատին լեզուն։*

Grammaticále, *a. grammatical, e. գրաբարեիական · գրաձայնիկաւոյ · * քերականական · 2 · կարգեալ կանոնեալ · ուրքեն · նաեւ։ 2 · տեղ · ։*

Gramaticalménte, *av. grammaticalement. գրաձայնիկաւոյ*

Grammaticamente, *} օրինաց գրաբարեիան լեզուի · իւն · ուրեր ներելեր ։*

Gramaticheria, *sf. pédanterie*, f. *pédantisme*, m. *նաբր, ուսերէն քննութեիան գրաձայնիկաւոյ · ուրեր ներելեր · իւն իւն գոհուներ ։*

Gramatichista, *sm. un pédant, un ergoteur de mots*, m. *գրաձայնիկաւ որ նաբր եւ ուշաձայնութիւ քննութեան գինու լինի · ուրեր ներելեր ներերեիքն ներ իւն գոհուներ ներեն։*

Gramático, *sm. grammairien*, m. 2. *littérateur*, m. 3. *latiniste*, m. *գրիչ · գրաձայնիկաւ · * քերական · * քերեիոց · 2 · գրագետ · 3 · ուեղեակ հմտակ լեզուին. ելուն · ուրեր · նաեւ։ 2 · տեղ · ։ գիտնական · 3 · լատինեիկ պետեր։*

Gramézza, *sf. mélancolie, tristesse*, f. *տրտմութիւն · տեղագրելիք · ներեր · ելուր · ներ · ելուեիս։*

Gramigna, *sf. chiendent*, m. *սեղ · ուրեր · ուրեր տեղ · · ելուեր · ելուեիս։*

Far —, la —, *fâcher, arracher le chiendent. գինեիլ, տրտմաբերիլ, քաղել զսեղն · ուրեր տեղ · ելուեիս, ելուեիսեր։*

Gramignáto, a, *a. nourri de chiendent. բանեալ սեղով · ուրեր ելու պետ ելուեիսեր։*

Gramigno, *sm. sorte d'olivier*, f. *սպղ ինչ ձիթենոյ · պետ · ոյ ելուեիս պետ։*

Gramignolo, *sm. sorte d' olivier*, f. *ձիթենոյ տեսակ · պետ · ոյ · ուրեր ներելեր ելուեիս · ելուեիս։*

Gramignóso, a, *a. fertile en chiendent. լի սեղոյ. պարարտացաւ · ուրեր ելու · ելուեիսեր։*

Gramignuóla, *sf. menu chiendent*, m. *սեղ · քառ մանր · · ներ · ներելեր · ուրեր։*

Graminácco, a, *a. graminée. սեղապոյս · ելուեիսեր · ուրեր · ոյ · ելուեիսեր։*

Graminifólio, a, *a. graminée, dont les feuilles ressemblent à celles du chiendent. որ տերեւ քառ տերեւոյ սեղոյ են · ելուեիսեր · ուրեր ներելեր ելու։*

Grámma, *sm. gramme*, m. *ինեւնասան չափ գրամեոյ · չափ ինչ · ներեր ելուրեիսեր · ուրեր ելուեիս · որ ներեր ներեի · ելուելուեիս ներեր ներ ելուեիս։*

Grammatia, *sf. grammaties*, f. pl. *նկարագիր տարբեր · ուրեր գեղագրեր։*

Grammática, Grammático, ecc., *v.* Gramatica, Gramatico, ecc.

Grámo, a, *a. triste, mécontent, e. misérable. 2. malsain, e. dangereux, se. ներեի · ելուեիսեր · 2 · վատասիրտ. ելուեիս · գազանչիչ · ներելեր · ուրեր։ 2 · ելուելուեիս։*

Gramolàre, *va. broyer le lin. ելուեիլ · գինեիլ, գլուխ · ուրեր ելուեիսեր · ելուեիս · ներելուեիս ելուելուեիսեր ելուեիսեր։*

— la pasta, *pétrir. գալս ներել · գարկանել։ ելուելուեիս։*

Gramolàta, *v.* Gragnolata.

Grámpa, *sf. griffe*, f. *ongle*, m. *մագիլ · ելուեիլ։*

Gramúffa (parlare in), *vn. parler d'une manière*

re obscure pour n'être pas entendu, parler grec, hébreux. խաւել գժտութիւնց, խոր-հիլ բանիւք. լինիլ, տալ լըսողաց ի կորչ ըստ տեսլեաւք։

Gran, *v. in* Grande.

Grana, *sf. cochenille, écarlate, f. kermès, m. 2. grain, m. զգան կարմիր. Հատ գր-գան կարմիր. 2. ներկանիւթ. անհարմա-թիւնք ի վերայ մարդոյ. ելբուէզ. ելբուէզ տանիլ. խոտելիք. 2. (ինչ-ինչ խոտե-լիք) տանիլ ընչ. համբ խոտոր, տալ ընչ ելբուէզ ելբուէզ։*

Tingere in —, *teindre en écarlate. 2. faire tout son possible. կարմիր, ներկանիւ. 2. քան զամենայն կարի ձգտիլ, աշ-խատ լինել. ելբուէզ. ու դըժուար. 2. ելբ-ուէզ ներկանիւ. ելբուէզ ներկել։*

Granadiglia, *sf. fleur de la passion, grena-dille, f. նռան ծաղիկ. առնի ինչ Աստի-կաց. լուրի ձեվիւ։*

Granáglia, *sf. grenaille, f. Հատ, գեղակիչ քրեական պիսիդոց. ներկըրիւ. տալ։*

Granagliáre, *va. grenailler. ի մանր մանր Հատս ձուլել. մանր ձուլել (զոսկի, զար-ծաթ). ներկըրիւ տալ։ (ինչ-ինչ ընչիւք) տալ տալ տեսլեաւ։*

Granájo, *sm. grenier à blé, m. 2. (t. di mar.) grenier, m. չտեմարան զորենոյ. 2. Համ-բարք վաճառաց ի նաւս. խորշ նաւոյս զորենով. դասաց տալոցը. տեսլ. 2. ի-ժող եղիսեան ներք ներս տալոցը։*

— del sale, grenier, magasin à sel, m. չտեմարան ապի. ծաղ տալոցը։

— a, a. du blé. զորենոյ. դասաց տալոցը. դասաց տալոյ։

Granajólo, *i sm. marchand de blé, m. զորե-նավաճառ. դասաց տալոցը։*

Granajuólo, *Չտեմարան. դասաց տալոցը։*

Granare, *va. grener. բերել Հատս. Հատա-նել, առաքանալ (զորենոյ). (դասաց տալոցը) տալ։ տանել տեսլեաւ։*

— va. grenier, donner le grain. Հատս տանել գորենոյ (ի վերայ մարդոյ). (ինչ-ինչ ընչիւք) տանել տանի լինել։

Granáro, *v.* Granajo.

Granata, *sf. balai, m. 2. grenat, m. 3. gre-nade, f. 5. sorte de prune tardive, f. տ-տիլ. 2. մանիկի. 3. Հրարիկ զնգակ. 4. նռուան. 5. տալոց անուան. տեսլ. 2. տանիլ. 3. ել ներսոյ. 4. նոր. 5. պէս ոյ ինչ ներսիկեան բերեն։*

Pigliar la —, *chasser tout son domesti-que. Հանել, ի բաց մերժել զամենայն տալա-ւատարսն ի տանէն. պահիկն ընդունիւորը-ւորէ ներսեան ելեվնոյ։*

Saltar la —, *s'affranchir de la sujétion des maitres et des parents. տալաւ լինել, յիշխանութենէն Հօր եւ տատոյց. տրա-նալել. Համարձակել. ելեւոյ էն տոհմոյ հետ-ն տալոցն ելեվնոյ. տալ. տեսլ զանձնս ելեվնոյ։*

Granatáta, *sf. coup de balai, m. Հարուած տեսլով. տեսլելոյ էն տալ։*

Granatière, *sm. grenadier, m. զրնակիչ. Հրարիկ զնգակաց. զրնկանիկ. ընդունդոյ։*

Granáto, *sm. grenat, m. 2. grenadier, m.*

3. grenade, f. մանկիկ. 2. նռնենի. 3. նռուան. տալ. 2. նոր տալոց. 3. նոր։

— a, a. grenu, grené, e. 2. dur, e. robu-ste. ատաղ. Հատկաձուա. 2. զրաստ. Հզօր. տանի տալ ելեվ. տանի տալոցը. տանելի. տալոցան. 3. չերեսելիկն. ելեվ-ելեվնոյն։

Granbéstia, *sf. elan, m. Կրասնագոյ եղջե-րու. զրնգագանի եղն. պահտ ի կեղե. կեղե-ւոյն եղն պահտ տալոյ։*

Grancancelliére, *sm. grand chancelier, m. առաջագոյր. զրաստանաց. պետն տեսնե-ցի. զրել տեսնելոյ։*

Grancella, *sf. petit homard. մի փոքրիկ խեցգետնի Հոգս. տեսնե ըստնեցոյ։*

Grançeola, *i sf. homard, m. մեծ խեցգե-տնի Հոգս. տեսնի ըստնեցոյ։*

Granchiélla, *v.* Granchiéssa.

Granchiérla, *sf. cuscute, f. չոլոյ խոտ. գաղձն. ելեվ տալ օձ։*

Granchiéssa, *sf. homard femelle. եգ խեց-գետնի Հոգս. տեսլ ըստնեցոյ։*

Grànchio, *sm. écrevisse, f. 2. crampe, f. 3. (t. d'astr.) cancer, m. écrevisse, f. 4. crochet, m. 5. panne, f. խեցգետին. 2. Հարկաւորութիւն, կիսիլն Հարց, միայն. 3. խեցգետին. աստեղաւորն խեցգետնոյ. 4. երկնիկ կոչեալ երկամի Հրատոց առ ի զրատարսէն պինդ ածելոյ. 5. երկնիկ մատն ածելոյ մրնդ. ըստնեցոյ. ելեվնեաւ. ելեվնոյ. 2. զրաստեան. ունիլ ելեվնոյն ըստնեցոյ. 3. ելեվնոյն տալոցն ելեվնոյ. 4. զրնկանիկ կոչեալ ելեվնոյն էնչ եղէն տալ ելեվ տալ ելեվ. 5. տալ ելե-ւիկ. ելեվո ելեվնեան ըստնեցոյ։*

— bernardo, l'hermite, m. Հրարիկաց զրոմիտ. խեցգետնոյ. ելեվնեան ելեվնոյ։

Pigliar, farsi un — a secco, *se pincer un doigt. Հանել, մատին. ելեվ-ելեվնոյ էն չեր-ելեվնոյ։*

Pigliar un —, *se méprendre. զրել-ելեվնոյ։*

Pigliar un — a secco, *չգիլ. տալոյ. ելեվ-ելեվնոյ։*

Fare un mazzo di granchi, *se méprendre. 2. n'aboutir à rien. զրելոյ. 2. չգիլոյ. չկարել կատարել. ելեվ-ելեվ. 2. չգիլ ելեվ-ելեվ. զրել ելեվ-ելեվնեան։*

Aver il — alla scarsella, *être avare. տ-գահ. Հզօրեալ եւ կրիր լինել. ելեվնեալ. ելեվ-ելեվ. ելեվ ելեվ օլան։*

Esser morso dal —, *devenir avare. չտա-չուելիւն Հատանել. ելեվ-ելեվնեան. ելեվնեան տալոցն։*

Nuovo —, *tourdaud, m. մոթաս. լիմար. պանդուխտ. ելեվնեան տալոցն։*

Granchiolino, *sm. dim. petite écrevisse, f. խեցգետնի փոքրիկ. ելեվնոյ ըստնեցոյ։*

Grancia, *sf. aphthe, f. բերանացաւ. տալոյ ելեվնոյ։*

Grancio, *v.* Granchio.

Grancipórro, *sm. homard, m. մեծ խեցգե-տնի Հոգս. պետն ըստնեցոյ։*

Pigliar un —, *se tromper. զրելոյ. ելեվ-ելեվնոյ։*

Grancire, *va. saisir, attraper. կորգել. չա-զրչտակել. ղբ տալ ելեվնոյ. տալ։*

Grandávido, a, *a. tres-avide.* անյագ · ագահ · ագ։

Grande, *sm. grand, m.* Մեծ ար· այր իշխան· ատաղ · 2· Մեծ, երեւելի մեր· պետ· ի ինեւ· ինեւ· պետ· ատ· 2· պետ· ի, ատ·ուհի։

Grandi, *pl. les grands d'un état, m. pl.* Մեծամեծք· ատաղանի· ընեալ · ինեալ։

Far il, del —, *trancher du grand seigneur.* Հոխանալ · փառատր երեւել · ատ· ղանեան· ընեալ ներ· պետ· ութեան։

Alla —, *à la grande.* Մեծաս չքով · Հոխու· թեամբ· ատ·ուհ·ու· պետ·ութ· ընեալ պ· պոչ ընելով։

—*a.* (innanzi alle consonanti Gran) *grand, e. Mêlé. ատաղ · 2· Մեծ · բազում· անհնա· բին · 3· գլխատր· երեւելի · կարեւոր · 4· ատաղ · Մեծ · ազնուական · երեւելի · չքեղ · փառատր · 5· քաջ · քաջասիրտ · 6· զօ· րատր, բարի (Աստ)։ պետ· ութ· ատ· ու· ղիմ· 2· պետ· ութ· իջեր· ի ինեալ մեր· պետ· ի ինեալ · 3· երկնի· պ· ատ· պետ· ութ· ատ·ուհիւն։ 5· ճեպատ·ութ· ընեմ·ու· ղիս։ 6· պետ·ու (ղոռ·)։

Esser — con uno, *être en faveur auprès de qn. աբեր ի · Շահոյ լինել յոյս ատրար · ի ինչ·ոնէ · Հնար· ներ· ուրեան ունել · ինչ ի ինեւ· ութ·ուն։

A grand' andare, *à grands pas.* Մեծամեծս (ընթանալ)· ատաղատատ · ներ ներ · ատ·ուհ· ղիս · ատ·ուհ· ղ։

Nel più gran verno, *dans le fort de l'hiver.* Ի սառնի Ձմեռան· ընչ ատ·ուհ· ղ։

Il Gran Signore, *le Grand Seigneur, m.* Մեծատատ Տաճկաց · Հոսքանի Ընչ տ·ուհ· ղ։ ընչ ներ ինեալ։

In —, *en grand.* Յատ ղատ Մեծ ատ ինեան, Նոյնի չափով (Աստ)։ 2· Մեծ չափով· Մեծ ատ ուհ ինատ· ատ· ղ։ պետ· ութ· ի ինեւ· ութ· ութ· ատ· ղ։ 2· պետ· ութ· ի ինեւ· ութ· ութ· ատ· ղ։ պետ· ութ· ատ· ութ· ներ· ութ· ի ինեալ · պետ· ի ինեալ · ներ· ութ· ի ինեալ։

— *av. fortement.* Մեծապես · կարի· անշա· թին · ներ· պետ· ութ· ի ինեալ։

Grandeggiáre, *vn. trancher du grand seigneur.* Հոխանալ · փառատր երեւել · ատ· ղանեան· ընեալ ինեալ ։

Grandemente, *av. extrêmement, beaucoup. 2. magnifiquement.* Մեծապես · կարի· ատ· ուհի· անշնարին · 2· Մեծաս չքով · բազում· փառատրութեամբ· ղի· ներ· պետ· ութ· ի ինեալ · 3· Մեծաս չքով · բազում· փառատրութեամբ· ղի· ներ· պետ· ութ· ի ինեալ։ 2· պետ· ութ· ատ·ուհ· ղ։

Grandétto, a, *a. grandelet, le. dimp. de Mêlé.* * Մեծկակ· պետ·ութ·ուհ։

Grandézza, *sf. grandeur,* f. Մեծութիւն · 2· բազմութիւն · յատ ղատ ութիւն · 3· Մեծութիւն· ատ·ուհ·ութիւն· փառ· 4· ազ· նուականութիւն· Մեծատատութիւն· պետ· ութ·ութ· ատ·ուհ·ութիւն· 2· ի ինեալ· պետ·ութիւն· ներ·ի· 3· ի ինեալ· պետ·ութ· ի ինեալ· ի ինեալ· 4· պետ·ութ· ի ինեալ· ի ինեալ· պետ·ութ·ի ինեալ· ընեալ։

— del vino. *force, seve du vin,* f. *montant du vin,* m. զօրութիւն գինւոյ· ներ· ի ինեալ։

Grandezzáto, *sm. v.* Grandigia.

Grandía, *sf. grandeur, grande quantité,* f. Մեծութիւն · յատ ղատ ութիւն · պետ·ութ·ի ինեալ · ի ինեալ։

Grandicello, a, *a. grandelet, te. dimp. de* Mêlé. պետ·ութ·ի ինեալ։

Grandiciuólo,) Մեծ · պետ·ութ·ի ինեալ։

Grandigia, *sf. noblesse, grandeur d'âme,* f. *2. vanité,* f. ազնուականութիւն · Մեծան· Նութիւն · 2· պատատրութիւն · ի ինեալ · պետ·ութ·ի ինեալ· ընեալ · Հպարե· ի ինեալ · 2· պ· պետ·ութ· ի ինեալ։

Grandíglia, *sf. colleretle,* f. կապ պարա· նոցի· պետ·ու պատ·ու։

Grandiloquènza, *sm. eloquence, noblesse de style,* f. զօրեղ բանք· Հարատատնատա· թիւն · պետ· ութ·ութիւն· ի ինեալ ինեալ։

Grandilóquo, a, *a. éloquent, e.* Հարատատա· խօս ի ինեալ ինեալ։

Grandinare, *vn. grêler.* տեղալ կարկուտ· պետ· ի ինեալ։

— *va. ravager, frapper avec de la grêle. 2. jeter, lancer une grêle de qc.* կարկուտ տեղալ · Հարկանել կարկուտ· 2· (Աստ, բառիս տեղալ · տրհանել· պետ·ութ· ատ· ղանել, պետ·ութ· 2· (ի ինեալ, ի ինեալ) ի ինեալ։

Grandináta, *sf. tempête de grêle,* f. տեղա· ցիկ· Մրրիկ կարկտի· պետ· ի ինեալ· պետ·ութ· ի ինեալ։

Grándine, *sf. grêle,* f. *2. tempête,* f. *3. grêle, f. orgelet,* m. կարկուտ· 2· Մրրիկ· 3· պատատ յատատնատուած · * կարկի· պետ· ներ·ի· ի ինեալ· ի ինեալ· 2· ի ինեալ· 3· պ·ի ինեալ։

Grandinóso, a, *a. de grêle, mêlé de grêle,* կարկտահատ· պետ·ութ· պետ·ութ ի ինեալ։

Grandiosità, *sm. magnificence,* f. փառատ· րութիւն · Մեծութիւն · ատ·ուհ·ութ· պետ·ութ·ի ինեալ։

Grandióso, a, *a. magnifique. 2. orgueilleux, se. երեւելի · Հրատատ · չքեղ · 2· ակ· ատ·ուհատ·ատ· պ·ի ինեալ · պետ·ութ· 2· պետ· ի ինեալ։

Grandíre, *va. agrandir.* Մեծացուցանել · ա· Ճեցուցանել · պ·ատ·ի ինեալ · ատ·ուհ ինեալ։

Grandisonánte, *a. bruyant, e.* Մեծաձայն· բարբաջապատ · պետ·ի ինեալ ինեալ։

Grandízia, *sf. grandeur,* f. Մեծութիւն · պետ· ի ինեալ։

Grándo, *sm. v.* Grandine.

Grandóre, *sm. v.* Grandezza.

Grandótto, a, *a. un peu grand, e.* տատ· ի ինեալ մեծ · * Մեծկակ· պետ·ի ինեալ։

Grandúca, *sm. grand-duc,* m. Երեց տե· պատ·ի· տպարապետ Մեծ · * Մեծ դուքս· պետ· ի ինեալ ներ·ի ինեալ։

Grandúcale, *a. du grand-duc, du grand-duché.* Երեց տեպ·ին· Մեծ տպարապետի· պետ· ի ինեալ ներ·ի ինեալ· պետ·ի ինեալ։

Grandúcato, *sm. grand duché,* m. իշխանու· թիւն, փիսակ Երեց տեպ·ին· * Մեծ դքսու· թիւն · պետ·ի ինեալ ներ·ի ինեալ։

Granduchéssa, *sf. grande-duchesse,* f. կին Երեց տեպ·ին· տրիճ տեպ·ի· * Մեծ դքսու· հի· պետ·ի ինեալ ներ·ի ինեալ· պետ·ի ինեալ ներ·ի· ի ինեալ։

Grandúra, *v.* Grandigia.

Granélla, *sf. pepin (de pomme, de poire),* m. կորիզ (խնձորոյ)· (Աստ) ի ինեալ ինեալ։

Granelleria, *sf. niaiserie,* f. տյտատութիւն · յիմարութիւն · պետ·ի ինեալ ինեալ։

Granéllo, *sm.* (granelli, m. pl. granélla, f. pl.) grain, m. Sans (գրանոյ, հացազգ, ցորեն). ունդ. գնգաշունդ. միջին. 2. կոպիտ. կամ. ընդն (խացազգի). • ոսկի (դրամ, ոսկի) ոսկեվ. հատիկ. 2. ընդհատեւ: — Granelli, *grains de sel, de sable*, m. pl. 2. *les testicules*, m. pl. Sans ապր. ասա գոյ. 2. երկասրիք. • *astérisque.* Բառ, փոս ոսկեվերի. 2. խոշոր.

Granellóso, *a.* *a.* *rempli de grains, grenu, grené*, *e.* 2. *rude, sinegal*, *e.* սաղ. Sանկահատ. 2. գնդաձև. անհարթ. • ոսկեվեր. ոսկեվոր. 2. հարբ խոշոր. խոշոր փոքրիկ (ընկերքին).

Granfátto, *av. bien, trop. 2. certes, assurément.* կարի. գայթասպառիկ. յոյժ. 2. յիրաւի. արդարև. ընդ. 2. ընդհանրապէս. — *Non è —, il n'y a pas longtemps.* այ ըստ ժամանակը են. ընդ ոչնչէ. ընդ ընդհանրապէս.

— *fia! possible! est-il possible!* Sնար ինչ իցէ. փորձ ի. փորձին ի.

Granfia, *sf.* *griffe*, *f.* մագիլը. ճանկը.

Granifero, *a.* *a.* *qui porte du blé.* ցորենաբեր. գորտոյ վերեն. հասկ ունեն.

Granigióne, *sf.*) *action de grener*, f. բերանոց. գորտոյ վերեն. հասկ ունեն.

Granimento, *sm.*) *pluie* Sաաս. աաաքեմբուն. փակի փակ ընկ. գօրս.

Granino, *sm.* *poudre à feu à petits grains*, f. մանր փոշի պատրաստական անասնոց. ընդհանրապէս գործածի.

Granire, *vn.* *e a. grener.* 2. *greneler.* բերել Sաաս. աաաքանալ. 2. Sաաս Sաաս գործել ի վերայ մարմնոյ. • *tirer de petits grains.* փոքրիկ կտել. կտոտկտել. փակի ընկերքին. փակի ընկ. գօրս. 2. ընդհատին ընդհատ. ոսկեվերին խոշոր փակի ընդհատ.

Granitélla, *sf.*) *granittelle*, f. կոտ խաաա.

Granitélo, *sm.*) *pour.* ընդհատ ընդհատ.

Granito, *sm.* *granit*, m. Sանվիգական կոտ. • գրանիտ. ընդհատ ընդ.

— a, *a. grenu, grené, e.* 2. *dur, e. rude, robuste.* սաղ. Sանկահատ. ապրեալ. 2. խիտ. զօրաւոր. փակի. գնգաշունդ. 2. ընդ. ընդհանրին.

Granitójo, *sm.* *grenetis*, m. *étoffe à petits grains.* կտոտկտի (Sաաս Sաաս գործելոյ ի վերայ մարմնոյ). (ընդհատին ոսկեվերին փակի փակ ընդհատ) ընդհատ.

Granitóne, *sm.* *graniton*, m. Sանվիգական կոտ. ընդհատ ընդհատ.

Granitóso, *a.* *a.* *en forme de granit.* յի Sանաաքար Sանվիգական կոտ. ընդհատ ընդ.

Granitúra, *sf.* *l'action de grener, de monter en grain*, f. 2. *l'action de greneler*, f. 3. *cuir grenu.* m. ապրել. բերելը Sաաս. աաաքանալը. 2. Sաաս Sաաս գործելը. 3. գործած յոյր վերայ Sաաք Sաաք ընկեր. • կաաած. • կտկաած. • ոսկեվերին. փակի փակ ընդհատ. 2. (ընդհատին ոսկեվերին) փակի փակ ընդհատ. 3. ոսկեվերին ընդհատ փակի ընդհատ ընդհատ. — della moneta, *grenetis, cordon*, m. Sեր գանձկանաց. ոսկեվ ոսկեվոր. ընդհատ.

Granmaestro, *sm.* *grand maître*, m. 2. *tressarant*, m. պետ կամ ասաջնորդ կարգի ասպետաց. 2. ոսկեվկապեր. գիտուն. ոսկեվերիք գալը. ընդհատ. 2. ընդհատ. ընդհատ.

Granmercè,) *av. grand merci.* 2. *me*

Grandissima mercè,) *voilà bien accommodé! Dieu merci! grâce à Dieu!* Sերց աՏեմ. Sերշակաալ եմ. 2. գոհանքիան ընդհատ. ընդհատ գալ ընդհատ. 2. ընդհատ բառին. ընդհատ ընդհատ.

Granne, *v.* Grande.

Gráno, *sm.* *froment, blé*, m. 2. *grain*, m. 4. *rien, un brin*, m. ցորեան. 2. Sաաս ունդ. ապրեմ (աաբունդ). 3. Sաաս աաբոյ. ցորենոյ. չափ. 4. Sաաս. փոքր բիչ. կամ միգ գործոյ. ընդհատ. ընդհատ. 2. ընդհատ. ընդհատ. 3. գործոյ. ոչինչ ընդհատ. 2. ընդհատ. ընդհատ. 3. գործոյ. ոչինչ գործոյ. ընդհատ ընդհատ. 4. ընդհատ գործ. ընդհատ.

— turco, *maïs*, *blé de Turquie*, m. Sենգիկ. սաՏկի ցորեան. • եգիպտացորեն. Հնդկացորենը.

Granocchiája, *sf.* *espèce de cigogne qui se nourrit de grenouilles*, f. արագիլ որ գորտաւք սնանի. գորտոյ. ընդհատ ընդհատ ընկեր.

Granocchiélla, *sf.* *grenouille qui monte sur les arbres*, f. Sանապհաց գորտ. ընդհատ ընդհատ.

Granóne, *sm.* *cannetille*, f. ոսկի Sեղ գաւթիակ. ընդհատ. ընդհատ.

Granóso, *a.* *a.* *grenu, e. Sանկահատ.* աաք. փակի. ընդհատ.

Granulâre, *a.* *granuleux, se.* Sաաս Sաաս գործոյ. փակի ընդհատ.

— *va. granuler.* Sաաս Sաաս. գնդաձև գրնդաձև գործել. փակի ընդհատ. ընդհատ.

Grâppa, *sf* *queue des fruits*, f. 2. *teigne*, f. 3. *crampon*, m. 4. *accolade*, f. կոմիսի պաղոց. • կոմի. 2. փուռ յաաս Sերց. 3. կայսրաց երկամի. • Sանկ. 4. գնի գալ. ընդհատ կարգ բանից ընդ միմեանս կապելոյ. կապ. փակի ընդհատ. 2. — ին պատրաստուած ընդհատ. 3. (գործարքի) ընդհատ. 4. ընդհատ. ընդհատ գործարքոյ ընդհատ. 2. — ներ ընդհատ.

Grappáre, *va. saisir.* կորզել. յափշտակել. փակին. ընդհատ.

— *vn. grimper.* ի վեր մագլել. ելանել. ընդհատ ընդհատ ընդհատ.

Grappélla, *sf.* *espèce de raisin*, f. ազգ խաղոյզ. ոմն ոչ խոշոր.

Grappino, *sm.* *grappin*, m. 3. *tenaille*, f. խարիսխ չորիւք ժանեաւք. 2. կայսրաց երկամի յամրանել գնաս. ի յաստանաց. 3. ոսկեվիք. ոսկեվոր ընդհատ ընդհատ ոսկեվեր. ոսկեվերիք ընդհատ. 2. ոսկեվերիք ընդհատ. 3. ոսկեվերիք ընդհատ ընդհատ. 4. ոսկեվերիք ընդհատ.

Grâppo, *sm.* *action de grimper*, f. 2. *grappe de raisin*, f. ունձն կայսրաց երկամի ոմ. 2. ոգևոյզ. ընդհատ. 2. ոսկեվ.

Grappolétto,) *sm. grappillon*, m. Sին. ընդհատ.

Grappolino,) ընդհատ. ոսկեվերիք.

Grâppolo, *sm.* *grappe de raisin*, f. ոգևոյզ. • կոկոն. ոսկեվոր. ընդհատ.

Dolce, nuovo —, *sot, niais*, m. անմիտ. ընդհատ ընդհատ. Հնդկոտ. ոսկեվեր.

Grâscia, *sf. vivres*, m. pl. 2. *tribunal chargé de vivres*, m. 3. *profit*, m. *utilité*, f.

4. le gras, m. la graisse, f. պարար. Համբարար. 2. Համբակակաւոր. 3. օգուտ. չար. 4. Ճարպ. պարարութիւն. ընծայեր. ներքին. 2. ընծայեր Նուէրներ. 3. ֆետիւ. ոեող. 4. նոպ. իւ նոպը. ոեծնէլ.

Grascino, *sm. commissaire des vivres*, m. պահասար Համբարաց. ընծայեր Իշխանութեար. Grasciuòla, *sf. genou*, m. ծունկ (երկրպագի). ոեծնէլ.

Graspo, *sm. râpe, grappe égrenée*, f. ողկոյզ թօսնաթեալ ի խաղողոյ. չոմանդ. * (*խաղողի*) կիսիլ. ընձանձանել. ոտնձգել.

Grassamente, *av. avec beaucoup de gras. 2. fig. grassement, abondamment.* պարարաբար Ճարպ. 2. առատապէս. լաւ ի ոեղ ըստ. ոեծնէլի. 2. ոզի ոգւոյ.

Grassatóre, *sm. voleur de grands chemins*, m. յետդաւոյ. իօղ ոեծնէի. ընձանձանող.

Grassazione, *sf. vol sur le grand chemin*, m. յետդաւութիւն. իօղ ոեծնէիչէ. ընձանձանչէ. Հարձակիլ.

Grassèllo, *sm. morceau de graisse*, m. *2. chaux fine*, f. մասն, կտոր Ճարպոյ. 2. անխառն կիր. ի ոեղ ծերլոյոյ. 2. ի ոեղ ոեծնէ. Ֆիլո. *figue grasse*, f. պարարտ Ֆիւղ. ընձանձանել. 2. ի ոեղ ոեծնէ.

Grassézza, *sf. embonpoint*, m. *2. graisse*, f. *3. abondance, richesse*, f. *4. épaisseur*, f. պարարտութիւն. գիրանալ. 2. Ճարպ. 3. առատութիւն. 4. ընձանձանութիւն. ոեծնէլ. 2. ոեղ. իւ ոեղը. 3. դրլոտիւ. 4. ընձանձանել.

Uccellar per —, *faire quelque chose par amusement*. առնել ինչ առ ի զուարճութիւն. ելնելոնի իչէն ոեծ կոչ կիրանի.

Grasso, *sm. graisse*, f. *le gras*, m. պարարտութիւն. Ճարպ. ի ոեղ. իւ ոեղը. ոեծնէլ.

Stare sul —, *être dans l'abondance*. լինել ի յդկութեան. դրլոտիւ օլնի. — a, a. *gras, se. 4. riche. 5. épais, se. pesant, e. 6. stupide. 7. gras, licencieux, se. լի Ճարպով. 2. գէր. յոյր. 3. (երկիր) պարարտ. Հիմնել. 4. անճաոագէտ. յդկութեամբ. 5. Հաստ եւ մած. թանձր. 6. յիմար. ծոյլ. 7. ապիկար. լիութ. իւ ոեղը. 2. ոեծնէլ. ոեծնէլչէ. ելնէլոնի. 3. դեբերեբիլ. Հոգ. ոեղլնել. 4. ոեղոյ. 5. ընձանձանել. 6. անճոռնի. 7. ոեղէ. ֆոնէլ (ոեծէլ).

Grássula, *sf. figue grasse*, f. պարարտ Ֆիւղ. ընձանձանել. ոեծնէլ ինչէլ.

Grassume, *sm. toutes sortes de graisses*, f. pl. *2. engrais*, m. Ճարպ. պարարութիւն. 2. ապր. իւ ոեղը. 2. ընձանձանել.

Grassura, *sf. v.* Grasso.

Grásta, *sf. pot à fleurs*, m. խեցեղէն անօթ ծաղկանց. * Ֆիւղար. ոեծնէլ.

Gráta, *sf. grille*, f. *2. gril*, m. վանդակ. վանդակապատ. 2. կասկարայ. ոեծնէր ֆոնէլ. 2. ընձանձան.

Gratamente, *av. de bon cœur. 2. attentivement. 3. gratuitement.* ողոք սիրալ. մնալ. գնէլ. 2. խնամով. մնագրութեամբ. 3. Ձրի. ճանաո ելնէլոնչէն. ելնէլոնէլնէլ. 2. ոեծնէլ. ֆոնի ինչ. 3. ճանաո.

Gratélla, *v.* Graticola.

Graticcia, *sf. nasse pour pêcher*, f. կողով ձկնաց. ուանան. դուբէ ոեծնէլ. ֆոր.

Graticciáta, *sf.* treillis, m. *clair*, f. վանդակապատ. 2. ոեծնէլ. ընձանձան.

Graticcio, *sm.* դասդ յոստոց. ֆոնէլ.

Graticola, *sf. gril*, m. *2. filet*, m. կանապտոց. 2. ցանց. ուանան. ընձանձան. 2. ֆոր. ընձանձան.

Gratificáre, *va. rendre agréable. 2. gratifier.* Համոյ երևեցուցանել. յօգուտել. 2. բաժին շնորհս առնել. պերեսեբիլ. 2. ոեծնէլ ինչէլ կիսիլ.

Gratificársi, *vp. plaire.* Համոյ լինել. ընդ միս մտանել. ոեծնէլ օլնի. ոեծնէլ կիսիլ.

Gratificazióne, *sf. gratification*, f. *bienfait*, m. շարիք. շնորհք. բարեգործութիւն. պարգեւ. ելնէլ. ինոնի. ոեղոյ. ֆէլնէլ.

Grátis, *av. gratis. 2. adv.* անվարձ. շնորհաւ. ֆոնի. գնդի. պոռ հնէլ.

Gratisdáto, a, *a. gratuit*, e. շնորհաւոր. Ձրի առնուած. պոռ հնէլ.

Gratitúdine, *sf. reconnaissance*, f. *bienfait*, m. երախտաշատութիւն. շնորհակալութիւն. գոհացողութիւն. * երախտապարտութիւն. ելնէլ ոեծնէլ. ընձանձան. ընձանձանել. ընձանձան.

Grato, *sm. gratitude*, f. *2. volonté*, f. երախտաշատութիւն. շնորհակալութիւն. *2. շնորհք. պարգեւ. բարեգործութիւն. ելնէլ ոեծնէլ. ինոնչէն. ընձանձան. 2. երեխէ. գնդոյ. ելնէլ ընձանձան. իշխանութիւն.*

Di —, *volontairement. 2. gratis.* յիչեալ. կամ. մտագիւր. 2. Ձրի. իշխանութեամբ. ընձանձան. 2. ոեղ.

— a, a. *reconnaissant, e. 2. bienfaisant, obligeant, e. 3. agréable.* շնորհակալ. գոհացող. * երախտաւոր. 2. երախտաւոր. երախտագործ. բարերար. 3. շնորհ. հնէլ. ոեծնէլ. ելնէլ ոեծնէլ. ընձանձան. ոեծնէլ. 2. գնդոյ. ելնէլոնոյ. 3. ինոյ. ընձանձան.

Gratlabúgia, *sf. gratte-bosse*, f. յդկիչ ի պղնձի ինկոյց. Հարի երախտիսնէլ գործ. ըստ երբեմն վերինիսն ելնէլ ընձանձանէլ ինչէլ ոեծնէր ոեծնէրոեն ելոնոն ոեծ ոեծն.

Gratlabugiáre, *va. polir avec la gratte-bosse.* արբէլ. յդկիչն գործով. Հարի գործոցէլ ընձանձանել.

Grattacápo, *sm. démangeaison à la tête*, f. *2. soin*, m. ինգուեհանէլ. մտոմնչէն գէլնոյ. 2. Հոգ. անձկութիւն. գալ կիսիլնի գէլնոյ. 2. ընձանձան.

Grattagránchio, *sm. douleur à l'oreille*, f. ցաւ ականջաց. ֆոնէլ ոեծնէր.

Grattamento, *sm. action de se gratter*, f. քորելն. քորոտութիւն. ֆոնէլնոն.

Grattapúgia *v.* Grattabugia.

Grattáre, *va. gratter.* քորել. քորոտել. ֆոնէլնէլ. 2. ի. Grattugiare.

— gli orecchi, *flatter.* փաղաքշել. ոեծնէլ կիսիլ. ելնէլոնէլնէլ կիսիլ.

— vn. *se gratter.* քորել. քորոտել ձանձն.

* քերթուել. ֆոնէլնէլ.

Grattatúra, *sf. marque après s'être gratté*, f. ոսի քորելոյ. ֆոնէլնոոն օլան նչէն.

Grattúgia, *sf. râpe*, f. քերիչ (պանրոյ բողկի). (ելնէլոնչ. ֆոոոնի) րնոնոնի.

Grattugiáre, *va.* *ráper.* քերել. տաշել. րեռնել։

Gratuire, *va.* *gratifier.* Բարեհաճ առնել. Շահել. պարգեւատր. Նւել. Նեղնի Նիմա.։

Gratuitamente, *av.* *gratuitement.* Ձրի. Ձրի՛ն. Ցեղուն. Ցաւի Հեղ. Ձրիի։

Gratuito, a, *a.* *gratuit, e.* Ձրի. Ձրիական. Ցեղուն. Ցաւի Հեղական։

Gratulare, *va.* *féliciter.* ա՛ւրախակից լի՛նել։

Gratulársi, *vp.* *Նեղ.* *Շնորհաւորել. Նեղուիլ. Նեղնի Նիմա. Նեղուիլ ոյուն ոեմե։

Gratulatório, a, *a.* *de félicitation.* (Թուղթ) Նեղուհետեան, ա՛ւրախակից Նիմեայ. Նեղուիլ. Նեղնի Նիմա (ոեմե)։

Gratulazione, *sf.* *congratulation,* f. Նեղուհետեան. ա՛ւրախակից Նիմեայ. *Շնորհաւորանք. Նեղնի Նիմա. Նեղուիլ։

Gravame, *sm.* *poids,* m. *charge,* f. բեռն. Ցանրութիւն. Նե՛ւ. ՚ուրելիք։

Gravamento, *sm.* *poids,* m. *gravité,* f. *impôt,* m. 3. *affront,* m. *injustice,* f. *saisie, exécution,* f. բեռն. Ցանրութիւն. 2. Շարի. 3. անիրաւութիւն. Նեշտամբար. 4. գրաւաշարի. գրաւելը գիպարանին փոխանակ ընդ պարտիչ. Նե՛ւ. ՚ուրելիք։ 2. ՚ուրե՛ւ Վերնի. 3. Նիմի՛ն. ղո՛ւմ. 4. գո՛ւմին նե՛ղու. ոյոր նեղնին Հուշեալ գո՛ւմ Նիմի։

Gravante, *a.* *pesant, e.* Ցանրաբեռն. դժուարանիր. ՚ուրե՛։

Gravare, *va.* *charger.* 2. *exécuter les meubles.* Ցանրացուցանել. բեռնաւ կապել. 2. գրաւել. Շահել. գիպարանի ուրուք փոխանակ ընդ պարտիչ. Տրամադրաւ գանաւորի. Նե՛ւ Նեղնի՛ւ. Նե՛ւ Նեղնի՛ւ։ 2. գո՛ւմին նե՛ղու Նիմի՛ւ. Հուշեալ ի՛ւրաւ գիպարանին ոյոր նեղնին ՚ուրելիք գո՛ւմ Նիմի՛։

— *vn.* *être à charge.* 2. *déplaire.* բեռն լի՛նել. 2. Ցանրացիր առնել. ՚ուրելնոյ. Շո՛ւմին Վերնի։ 2. ոեղու Նիմի՛։

Gravativo, a, *a.* *gravatif, ve.* Ցանր. Ցանրացուցիչ. ՚ուրե՛։

Gravazione, *sf.* *action de charger,* f. *poids,* m. Ցանրելը բեռնիս. բեռն. Նե՛ւ Նեղնի՛ւ։

Grave, *a.* *lourd, pesant, e.* *grave.* 2. *sentencieux, majestueux, se.* *grave.* 3. *fâcheux, ennuyeux, se.* 4. *pesant, lent, e.* *tardif, ve.* 5. *assuré, e.ferme.* 6. *important, e.* *grave.* 7. *grief, ve.* *énorme.* 8. *piquant, offensant, e.* 9. *grave (son).* Ցանր. 2. Ցանրգոնե. Շահեպար. *Ցանրաբար. 3. Ցանրաւորապէս. Ցանձիր. 4. գանգաղագնի. Շեղոյ. 5. Շաւասաւոն. անփութորեան. 6. Ցեծ. Կարեւոր. 7. ան. Շնարհի. Ցեծ (Ցեղք). 8. գառն. Կսկծելի. Թշնամանալից. 9. ասուա՛ր (Ձայն). ՚ուրե՛ւ Նե՛ւ. Վերնի։ 2. ՚ուրե՛ւ գո՛ւմ. Նե՛ւ. Նե՛ւ. 3. Նե՛ւ. ՚ուրելիք։ 4. ՚ուրե՛ւ ՚ուրելնոյ. 5. Նիմի՛ւ. Նե՛ւ. ՚ուրե՛։ 6. Նե՛ւ Նե՛ւ. Գիպարի՛։ 7. ոյոր՛ւ. Գիպարե (Նե՛ւ). 8. Նե՛ւ. ՚ուրե՛։ ոյոր՛ւ Նե՛ւ. 9. գառն (Նե՛ւ)։

— d'età, d'anni, *fort âgé.* Վերնաբեալ. յեռնեալեր. Նե՛ւ Նե՛ւ ՚ուրելիք։

Aver a — una cosa, *s'en offenser.* գիպարանի լի՛նել. գ՚ուրել. * գիպարը գալ. Նե՛ւ Նե՛ւ Նե՛ւ. Նիմի՛ւ. ՚ուրելնոյ։

Gravédine, *sf.* *fluxion, pesanteur de tête,* f. Ցանրութիւն գլխոյ (յաճախ Հաճանի). (Գիպարանական ցաւ կամ խոռ) գո՛ւ ՚ուրելնոյ։

Gravemente, *av.* *pesamment.* 2. *grièvement.* 4. *gravement.* Ցանր. 2. ասաղիչ. 3. գառն. գառ. 4. գիպարանի. Նեղնի՛ւ. Նե՛ւ ՚ուրե՛։ 2. Նե՛ւ. Նե՛ւ. 3. գեռ Գեղ. Նիկնեղնի. 4. ՚ուրելնոյ Գեղ. Նիմի՛ւ։

Gravenza, *sf.* *tourment,* m. Նեղութիւն. Նե՛ւ Նիմի՛։

Gravcolénte, *a.* *puant, e.* Հարաշառ. Գեղ. գ՚ոյ՛ւ.

Gravézza, *sf.* *gravité,* f. 4. *ennui, chagrin,* m. 5. *affront,* m. 6. *dureté,* f. 7. *grièvelé, enormité,* f. 8. *impôt,* m. 9. *peine, fatigue,* f. 10. *commission, charge,* f. Ցանրութիւն. բեռն. 2. Շանգստութիւն. գիպարանի. Նե՛ւ. 3. ասուա՛ր Նիմի (Ձայն). 4. Նանդգոլի. 5. Թշնամանք. արՀամարՀանք. 6. Նաւութիւն. 7. Ցեծութիւն. անդութութիւն (Ցեղոյ). 8. Շարի. ապր. 9. ասուա՛ր. վիշտ. ա՛ւրաւորի. 10. Հոգաբարձութիւն. Նիմի՛ւ. պարտե՛։ ՚ուրելնոյ. Նե՛ւ. Նե՛ւ Նիմի՛։ 2. ՚ուրելնոյ. Նե՛ւ գո՛ւրելնոյ. Գեղ՚ուրելնոյ. 3. (Նե՛ւ) Նե՛ւ ՚ուրելնոյ. 4. ասուա՛ր. Շո՛ւմ ոեղնելնոյ. 5. Նիմի՛։ Նաւնի՛։ 6. ՚ուրե՛։ 7. (Հնաւոյ) գեղ՚ուրելնոյ. ՚ուրելնոյ. 8. Նե՛ւ Գեղ. 9. ոեղնի՛։ գո՛ւմին. 10. Նե՛։ ասուա՛։

Gravicembalo, *sm.* *clavecin,* m. Յարգասլ ասուա՛ր գո՛ւ Նիմի՛։

Gravidaménto, *sm.* *grossesse,* f. Յղութիւն.

Gravidánza, *sf.* Նե՛ւ Գեղ՚ուրելնոյ։

Gravidata (donna), *sf.* *femme enceinte,* f. յղի. Յղացեալ. Շո՛ւմին. Նե՛ւ։

Gravidézza, *sf.* *grossesse,* f. Յղութիւն. Նե՛ւ Գեղ՚ուրելնոյ։

Grávido, a, *a.* *chargé, rempli, e.* Ցանր. լցեալ. Նե՛ւ Գեղ. Նե՛ւ Նիմի՛։ ասուա՛։

Gravida, *grosse,* f. յղի. Յղացեալ. Ցանրացուց. Նե՛ւ Նիմի՛։ Շո՛ւմին. Նե՛ւ։

Gravisonante, } *a.* *bruyant, e.* բարձրաբար.

Gravisóno, a, } բառ. Ցեծաձայն. Նե՛ւ Գեղ՚ուրելնոյ. Նե՛ւ Նիմի՛։

Gravità, *sf.* *pesanteur,* f. 2. *gravité,* f. *air sérieux,* m. Ցանրութիւն. կշիռ. 2. Շանգստութիւն. գիպարանի. Նեղնի՛։ * Ցանրաբարութիւն. ՚ուրելնոյ. 2. ՚ուրե՛ւ գո՛ւրելնոյ. գեղ՚ուրելնոյ։

Gravitáre, *vn.* *graviter.* Ցանրանալ. Ցանրել. Շափել. ՚ուրելնոյ. ասուա՛։ Գեղ Նիմի՛։

Gravitazione, *sf.* *gravitation,* f. Ցանրանալութիւն. Շափելնոյ. ասուա՛։

Gravosaménte, *av.* *lourdement.* Ցանրութեամբ. ասուա՛։ ՚ուրե՛։

Gravosità, *sf.* *pesanteur,* f. Ցանրութիւն. կշիռ. ՚ուրելնոյ։

Gravóso, a, *a.* *lourd, pesant, e.* 2. *ennuyeux, fâcheux, se.* 3. *rude, sévere.* 4. *puant, e.* Ցանր. 2. Ցանրասպասուկ. 3. գժգոյն. 4. յարձակ. ՚ուրե՛։ 2. ՚ուրե՛։ ասուա՛։ 3. Նե՛։ 4. Գեղ Գեղ ասուա՛։

Grazia, *sf.* *grâce,* f. 5. *bonnes grâces,* f. pl.

bienveillance, f. 6. *exemption*, f. *privilège*, m. ընդրկ. արտօնութ. 2. ընդրկ. ազատութիւն ՏԱՒՆ. 3. ներել, թողութիւնան ընդրկ. 4. ընդրկ. գնդ. վայելչութիւն. 5. ընդրկ. բարեկամութիւն. սէր. 6. ազատութիւն. թողութիւնան. ասանձին ընդրկ. ըմութ. նկեղ. խոչոր. սիրէ՛. 2. ըմութ. Աւլուգ ըմութեան, ծաղրուիլ. 3. գթալ. ողորմել. 4. հնար. ըմութեան. խոհեմութ. ճարտ. 5. հիմնել. ուռուցիկ. ամրացուցիչ. 6. ազատել. ճարակել.

Perder la —, *perdre les bonnes grâces.* յայտ կանել. կեղծել ըմութեան.

Di —, *de grâce, par grâce.* ազ. աղաչեմ. ճակէ. խնդրեմ. սիրէ՛ կալ.

Grazie, *pl. actions de grâce*, f. pl. *remercîment*, m. 2. (Dee) *les Grâces*, f. pl. ընդրկականութիւն. գոհանութիւն. գոհացուցութիւն. 2. Շնորհ. երեք դիք ընդրկ Պատկան. Եպիտրոհ եւ Թագիա. լինել. լեռոյ վերջ. ներելութիւն. ճառ. սիրա. 3. ընդրկ.

Render grazie, *rendre grâces.* գոհանալ. շնորհակալ լինել. լեռոյ վերջ. ներելութիւն տալ. 2. *pardonner.* ներել. նկեղ կինել. ճառ — սիրա ընդրկ ցնորհակ.

Grazie! *merci!* շնորհակալիք. շնորհակալ եմ. խոհեմակալ չեզ ըզսոան. ճակատ ունի. ճարտ. ներելութիւն ըզսոան.

Graziabile, } *a. graciable.* արժանի թողութեան.

Graziale, } ընծան. ներելի. — ել ըզսոան. ճառ.

Graziare, *va. accorder une grâce. 2. pardonner.* ընդրկ. ասանել. 2. ներել. շնորհել. ընդրկ. նկեղ կինել. 2. ողորմել. ճարտ.

Graziato, a, *a. absous, te. 2. gratifié, e. 3. gracieux, se.* արձակալ. ընդրկալ գթած. գոհացեալ. 2. ընդրկասիրակալ. ընդրկասիրասոս. 3. վայելչ. ճառ. ճարտ. ըզսոան. 2. ընդրկ ըզսոան. 3. ընդրկութիւն. ըմութ.

Graziola, *sf. gratiole*, f. *խոտ ինչ լուծիչ յայտ.* ճարտ. ըզսոան.

Graziosamente, *av. gracieusement. 2. gratis. քաղցրութեամբ. վայելչութեամբ. 2. ձրի. առանց վարձուց. ճարտ. ընդրկ. ըզսոան. 3. ընդրկ. ըզսոան. ճարտ. ըզսոան. 2. ճարտ.*

Graziosità, *sf. gracieuseté*, f. 2. *agrément*, m. ազնականութիւն. քաղցրութիւն. 2. շնորհք. գնդ. ճարտ. ընդրկ. ընդրկ. 2. ընդրկ. ընդրկ.

Grazioso, a, *a. gracieux, se. aimable. 3. reconnaissant, e. 4. gratuit, e.* սիրուն. վայելչ. 2. քաղցր. ազդեցուցիչ. 3. շնորհակալ. *երախտագէտ.* 4. շնորհասուր. ձրի. ընդրկ. ընդրկ. ընդրկ

Gremire, *va.* *gripper.* *Ունել կոպատ եր-կաճով.* * *Ճանկել.* Լեռները գոռոզ-լանան.

Gremito, a, *a.* *serré, rempli, e. լի. Հած. խիտ. թանձր. ուռ. ծփուն.*

Gremigna, *sf.* *faisceau de blé fauché,* m. *որպ-դատարկ հերների.*

Grèppia, *sf.* *crèche, mangeoire,* f. *մսուր. Խրվիչ.*

Grèppo, *sm.* *butte, f. précipice,* m. *2. pot de terre cassé,* m. *վախ. գահավանդ. գոթ. 2. անօթի խեղդվելն ջահելության. Լրբություն. գոյալէն. 2. Երբէք Լեռվիկ.*

Far —, *faire la mine, la grimace. Տանել գրքոյանա գալ Հարկանել մանկանց. Լռելն պատճառաս Լուծի. Ալլուճան.*

Greppola, *sf.* *tartre,* m. *մրուր. պերար. Բորրա.*

Gressibile,) *a.* *disposé à marcher.* պատ-
Gressile,) *բաստական, քաջազոյն ի գնալ. Լիներկան հասկը.*

Gréto, *sm.* *terre sablonneuse et marécageuse, f. bord de la mer, d'une rivière,* m. *ատապին տեղի ավազոտ. գետափն. ծովեզր. ջրեզր. Ճահիճ. ճահճուտ. ծովակ. ալ գետակ.*

— a, *a.* *épais, se. խիտ. ուժ.*

Grétola, *sf.* *brin d'osier pour les cages,* m. *2. moyen,* m. *échappatoire,* f. *ապր ուսեալ կամ ճանան վանդակաց Ճանապ. 2. դէպ ժամանակ. գոռ. գործիչ Լեն տեղ-չոր լրտեսներ. ծովեր ծորակներ. 2. ճանապարհ. պերանոյ.*

Grétoso, a, *a.* *sablonneux, se. ատապին. ատապային (աստիճան ծովու). գետափ. գետա-որ (եր).*

Grettamènte, *av.* *sordidement. Ժլատաբար. Խոտորեալ Լեն. Խոտ Լեն.*

Gretteria,) *sf.* *avarice,* f. *ագահութիւն.*
Grettézza,) *կծծութիւն. Խոտորեալ. Ռա-*
Grettitúdine,) *Հոտորալեն. Ռամ. Նեղսրտեն.*

Grétto, a, *a.* *avare. ագահ. կծծի. Խոտ.*

Gréve, ecc. *v.* Grave, ecc.

Grézzo, *v.* Greggio.

Gricciolo, *sm.* *caprice,* m. *2. tressaillement,* m. *կամք. քմեր. յանկարծական. 2. դողահար. ապտակութիւն. ապտակ. Երազի. 2. Բզկտիչ. Բզկտելն.*

Gricciône, *sm.* *sorte d'oiseau aquatique,* f. *ագռ ճիչ ջրային թռչնոյ. պէր -ոյ գոռ.*

Grida, *sf.* *ban,* m. *criée,* f. *2. renommée,* f. *3. répriminande,* f. *Ձայն, բարբառ. բարբեր. Հրամանն. Հրովարտակ. 2. Հռչակ. Համբառ. 3. Կշտամբանք. Երկ. Խոսեր. Պետքը Հարեցնելնէ ոյն Բեհզին. Ներա. 2. լաւ. 3. պատ 4. v. Grido.*

Far la —, *défendre. Հրամանս դնել. արգելլալ. Երկ. Խոսա Լինել.*

Gridaménto, *sm.* *v.* Gridata.

Gridáre, *vn.* *crier. 2. murmurer. ազաղակել. գոչել. կարգալ. 2. խոխոջել. հռչեցնել. գոռալ. Լալ. 2. Լռելնայն.*

— adosso ad uno, *lapider. յառնել Հակառակ ումեք. պերանին գոռալ գնդակս.*

— *va.* *publier. 2. louer. 3. montrer. 4. gronder. քարոզել. յայտ առնել. Հռչակել. 2. գոռալ. 3. ցուցանել. 4. կշտամբել.*

Gridata, *sf.* *cri,* m. *2. répримande,* f. *ազաղակ. գոչիւն. 2. Հրամայումն. ապատանեաց Լեռներ. Լեռնին. Հոտերալ. 2. Լռելնայն. Խոսք.*

Gridatóre, *sm.* *crieur public,* m. *2. criailleur,* m. *քարոզ. * Ճանճոսիկ. 2. ազաղակող. Լռելն. 2. Լռոհոտեալ. Խոսալ. Լռելնայն.*

Gridio, *sm.* *criailleries, clabauderie,* f. *ազաղակ. գոռալ. Հոտերալ. Լեռնին.*

Grido, *sm.* (grida, *f. pl.*) *cri,* m. *2. renommée,* f. *գոչիւն. բարբառ. 2. Համբառ. լուր. գոռալ. Լռելնայն. Լեռնին. Նեռ. Ձեռն. Լեռ. Երկ. 2. Լռելնայն. Լռելնայն.*

Dar grida, delle grida, *insulter. Նախատել. Ծիծաղանել. Լալ Լեռնին. Հայհոյել. Լռելնայն.*

Lasciare alle grida, *agir sans considération. Ձգգալել ի գործս. Երկնքին. Լեռնին. Լեռնին.*

Griévo, ecc. *v.* Grave, ecc.

Grifágno, a, *a.* *de proie. 2. terrible. 3. cruel, le. գազան. գիշատիչ. 2. Ահել. 3. անգութ. Լերկնքին. 2. Լօրհասել. 3. Լալնի.*

Grifáre, *va.* *frotter avec le groin, saisir. չմել, առնալ բերանով. ցոկալ. գոռալ Լեռ Լալ. Լեռնին. Լալ. Լեռնին.*

Griffo, *v.* Grifone.

Grifo, *sm.* *museau, groin de cochon,* m. *2. fig. le museau, le visage d'un homme laid ou en colère. 3. énigme,* f. *4. v.* Grifone. *գիտիճ խոզի. ցուռկ. 2. խաժամուճ. Լալ երեսք. ապեղ կերպարանք. * Ժանիք. 3. առկդնաւոր. գծաւոր. գոռալ. 2. Լերնին. Լալ. 3. Լիներ.*

Torcere il —, *rechigner. Ձգել գդէմս. Լնայանել. Լառնալ յանձն. Լերկնքին Լեռնին. Լեռնին. Լեռնին.*

Grifolare, *va.* *fouiller avec le groin. որել, որանել Լիներ. գոռալ Լեռնին. Լալ. Լեռնին.*

Grifone, *sm.* (animale favoloso) *griffon,* m. *կորճ. գազան ինչ առասպելական, որոյ Լինէք ի գլուխ արծուոյ Լինէր, իսկ յետոյ գազանոյն առնուս. կերպարանք, եւ որ Ձգնագնաց առնուս. անօթ. Լեռնին.*

Dare un — ad uno, *appliquer un soufflet. տալոյ Հանել. ումեք. Լալ. Լեռնին.*

Grigio, a, *a.* *gris, e. գորշ. մոխրագոյն. Ալ. Լեռնին.*

Grillája, *sf.* *terre maigre,* f. *երկիր անպտուղ, որոյ Լեռնին Լեռ.*

Grillánda, ecc. *v.* Ghirlanda, ecc.

Grillare, *vn.* *bouillonner. եռալ. գալեռնել.*

Grillétto, *sm.* *petit grillon,* m. *2. délente,* f. *փոքրիկ Հեպիռն աշխոյժ. * պղտիկ Ձգրիռ. 2. յոլացանելիք Ձրագանի. Լեռնին. Լերնին. 2. Լին-Լեռ Լեռնին. Լեռնին.*

Grillo, *sm.* *grillon,* m. *2. instrument de guerre des anciens,* m. *3. but,* m. *Հեպիռն աշխոյժ. * Ձգրիռ. 2. Ձրագան մետրնայ նախնեաց. 3. Վեռ. Նպատակ. Լերնին. 2. Լերնին Լեռնին. 3. (չ-ռ-ռ-ռ) Նեռն.*

Grilli, *pl.* *caprice,* m. *fantaisie,* f. *քմեր.*

Գամեղք. մուգացածին խորհուրդ. սէգ. խոյլ։

Saltare II —, se fâcher. ցասնալ. զայրանալ. տրտնջալ. խոյլիլ։

Grillóso, a, a. fantasque, capricieux, se. լի գնդրիւք. խոյլ։

Grillotálpa, sf. courtilière, f taupe-grillon, m. ձեռգիան գետնաքոր կամ խլրտական սեռակիցներէ ընդհանուր։

Grimaldélło, sm. crochet, rossignol, m. մեծ քանակաւոր բանալի. նենգ սէլէմ։

Grimo, a, a. ridé, e. vieux, vieille. ծեր. հինաւուրց. գառամեցեալ. խորշոմած. ծեր խորշոմեցեալ. կնճռոտ. գոռոզասէր։

Grinza, sf. ride, f. խորշոմ. խորշոմեցեալ մորթ. կարճամանեցիմիտ. գոռոզասէր. սէրմէ։

Grinzo, a, a. ridé, e. plein de plis. խորշոմ։

Grinzóso, a, a. ridé, e. vieux, vieille. ծեր. հինաւուրց. գառամեցեալ. խորշոմած. ծեր խորշոմեցեալ. կնճռոտ. գոռոզասէր։

Grippo, sm. grippe, f. ազդ ինչ. նաւու հիմնից. նաւ հեղ. գոռոզասէր կնիկ։

Grisatójo, sm. grésoir, m. խոտաց ապա. կաց. ճոմ կտիճ։

Grisólita, sf. (pietra prezioso) chryso. Grisólito, sm. lithe, f. ոսկեգոյն. ոսկեգոյն. ոսկեգոյն։

Grisopázio, sm. chrysoprase, f. ոսկեգոյն գոհարաւ. ալեաց գոհարէ ալեգոյնաւոր (ձեռնոցի)։

Grispignolo, sm. (pianta) laiteron, m. կոճղոտիկ. սէրմէ. ծեր. գոռոզասէր սեռակցութիւն։

Grófano, sm. clou de girofle, m. նագանաս * մեխակ. գոռոզասէր. գոռոզ գոռոզասէր. գոռոզ. նագանաս։

Grogiolare, vn. cuire à propos. ըստ պատշաճին եփել. ըստ եփելոյթի։

Grollare, ecc. v. Crollare, ecc.

Grómma, sf. tartre, m. croûte, f. մրուր (գինւոյ). սիկ (մրոյ). * գինւոյ ստորին նստուածք. սէրմէ։

Grommare, vn. se couvrir de tartre. պատել. ծածկել մրոյ. նստիլ։

Grommáto, a, a. tartareux, se. մրոյ պատած։

Grommóso, a, a. տարտարեղ. նստուածային։

Gróna, sf. gouttière, f. 2. noue, sorte de tuile, f. 3. chantatte, f. խողովակ ապնեաց. * ջրորդան. 2. ակաւատեղ. ակաւ. 3. քիւ. ջուր. ապրե ջրաքար. 2. փեղկաւ. 3. ապրե. եվ ապրեղ։

Grondája, sf. gouttière, f. 2. eau qui tombe des gouttières, f. խողովակ ապնեաց. * ջրորդան. 2. ջուր քաղց ապնեաց. ջուր. 2. ապրեղան, ջրաքարի ակաւ ապրե։

Grondare, vn. dégoutter des gouttières. Grondeggiáre, ires. 2. dégoutter, en parlant de sueur, de sang etc. կաթիլ. ծանրել. հոսել (անդրեա. ի քաղց). 2. հնազել. իջանել (քրտան, արեան). գոռոզասէր։

Grondatójo, sm. tarmier, m. տախտակ ապնեաց ապնեաց. ապրե ջրաքարի խողովակ։

Grondéa, v. Gronda.

Grónco, sm. congre, m. ձկնդեղ ձողու. գոռոզասէրէրէ գոռոզասի ելլան գոռոզէ։

Gróppa, sf. croupe, f. գառաչ. ապրե. խոյլ։

Dar delle mani in sulla — ad uno, ne vouloir plus se mêler d'une personne, s'en laver les mains. խիղճ. լքանել. մերժել. ձեռնհաս. եւ ձեռնհաս գոռոզասէր։

Non portar —, n'entendre point raillerie. չանեղ. ժոյժ. չհանդուրժել. չհանդուրժել ինքնանանց. ըստ ինքնիշխանութեան գոռոզասէր։

Groppáta, sf. croupade, f. գառաչ ձիոյ ըստ ոտից միանգամայն. ապրե գոռոզասէրէրէ ապրե։

Groppiera, sf. croupière, f. փոկ գառաչի. * ապրեղ. գոռոզան։

Gróppo, sm. nœud, tas, paquet, rouleau, m. touffe, f. 2. petit sac, m. 3. nœud, embarras, m. 4. groupe, m. կապ. գեղգռանիկ. խումբ. ջրար. պատանեաց. 2. քանի փոքրիկ. 3. հիմնական խառնակուտիմիտ. 4. խումբ. գունդ իրաց ինչ (ի նկարս, ի քանդակի). 5. պայման նուագելոյ գնաշար նշանագիրս ետաւցասց. եղբայն. եղբայրներ. ապրե. եղբայր. 2. գոռոզասէր գոռոզ. 3. գոռոզասէրէրէ. 4. (եռանկիւն, շուրթ) գոռ ելոյ գոռոզասէր. եղբայրներ. 5. գոռոզասէրէրէ գոռոզասէրէրէ նկարագրէ։

— di vento, tourbillon, m. մրրիկ. ջուր։

Gropponе, sm. croupe, f. croupion, m. գառաչ. յետոյք. գոռոզասէր գոռոզ. գոռոզասէր գոռոզասէր եղբ։

Gropposo, a, a. noueux, se. պատաղիկ գոռոզասէրէ։

Grossa, sf. quantité, f. 2. le gros. 3. f. une grosse, douze douzaines, f. բազմութիւն. յաճախութիւն. 2. առատաց, գոռոզաց մասն. 3. երկոտասան կազմած. ապրեան. գոռոզ. 2. գոռոզ, գոռոզասէրէրէ գոռոզ. 3. ծն յոյն գոռոզ։

Dormir nella —, dormir profondément. խոր ի քուն լինել. ննջել ի քուն լինա. գոռոզասէրան. գոռոզ գոռոզասէրէրէ գոռոզ։

Alla —, en gros. Տարեւանցի. վարկապատ. ի մեծի. գոռոզասէրէրէ գոռոզ։

Grossagrána, sf. gros de Naples, m. կերպաս ղէսապոլսոյ. գոռոզասէրէրէ գոռոզասէրէ։

Grossamente, av. grossièrement. 2. en quantité. բազմապէս. գեհենականապէս. անմտաբանական. 2. բազում. յոյժ. խոյլ. մեծամեծս. գոռոզասէրան. գոռոզասէրէրէ. 2. գոռոզ. ապրեղ գոռոզասէրէրէ։

Grossería, sf. grosserie, f. 2. lourderie, stupidité, f. խոչոր գործոյ. յերկիմիտ. յանկոյ. 2. գեհենականութիւն. գոռոզասէրէրէ. ապրեան խոչորաբար գոռոզ էէլէր. 2. գոռոզասէրէ. գոռոզասէրէ։

Grossézza, sf. grossesse. 2. grosseur, f. 3. grossièreté, simplicité, f. յղութիւն. * ծոցասրութիւն. 2. առատաբերութիւն. գեհենականութիւն. 3. գեհենականութիւն. պարզամտութիւն. գոռոզասէրէ. 2. գոռոզասէրէ. գոռոզասէրէ. գոռոզասէրէրէ. 3. գոռոզասէրէ. գոռոզասէրէ։

Grossiere, sm. manufacturier, m. ձեռագործ. ձեռագործող. եւ էէլ էէլէրէ. գոռոզասէրէ։

— *a. grossier, e.* ապուշ։ թանձրամիտ։ անմիտ։ գռեհ։

Grossità, *v.* Grossezza.

Grossizia, *sf. lourderie, f.* թանձրամտություն։ գռեհկություն։

Grósso, *sm. le gros, le fort,* m. 2. *lie , f. dépôt,* m. 3. *gros,* m.մեծ, առատ, թանձր՝ ծանր, զգալագոր. գլխատր մասնս կազմ. առատագոհություն. թանձրամիտ. 2 մրուք։ * գրաֆ. 3. գործի մեջ. գեղա., գեղեցիկ. գեղագիտ։ գեղագիտ։ 2. խորհուրդ։ 3. ըղձալիք։ տիրանի՞։

— *a, a. gros , se. 5. grossier , e. 7. riche.* առատ. թանձր։ * չաս + 2 մեծ. առատ. երեսպ. 3. առատ (ապրն.). 4. խիտ. հոծ. 5. թանձրամիտ. չիմանալու. 6. խորհ. անպատճառ. անշեղելի. չիմանալագործ. 7. ընչեղ. մեծատուն։ գեղեցիկ. գեղագիտ։ 2. գեղագիտ։ ըստ. 3. գեղագ. (ապրուստ) և ուրիշ։ 4. գեղագիտ։ 5. գեղագ. հետևության. 6. գեղագ. գործ. 7. ընչեղ։

Al —, *en gros, 2. grossièrement.* խառն ի խառն. առ. Տառապակ. ի Տարեանցի. 2. անշեղելի. չիմանալագործ. ապես. անշեղելի. ապես. 3. գեղագիտ։ ապես։

Animo —, *animosité, aversion, f.* սիրտ քինասիրություն. զգարեալ. զգալագոր. ընդդեմ ունենալ։ ի Տարեանցի անգանել։ չկրկնել. մանր. ներքինել ապես. ըստ. ընդդեմ։

Brodo —, *bouillon gras ,* m. արգանակ պարարտ. եռալը եռ ապես։

Di —, *à grosse somme.* բազում գնով. բազում արծաթով. ըստ ապես է։

Dito —, *pouce, m.* բութ. գալ. ընդդեմ։

Donna grossa, *femme grosse,* f. կին յղի։ * Տղայ. հղանալ։

Far il grande e il —, *trancher du grand.* Տնտանալ. պերճանալ. ինքն ապես պետ։ ներքինել ներքինիության։

Stare —, *andar:* — ad uno, *être un peu fâché contre qn.* ինչի հետ ունել. զանգատ. քինալ. ոմո ունել. գալագոր. ընդդեմ ելանք։

Grossolanamente, *av. grossièrement.* չիմանալագործ. ապես. ընդդեմ։ գեղագիտ։

Grossolanità, *sf, rusticité, f.* թանձրամտություն. տգեղություն։ ներքինության. գեղագիտ։ ներքինություն։

Grossolano, a, *a. grossier , e.2. matériel, le* թանձր. գռեհիկ. չիմանալ. * սիրտ. 2. տիպար. թանձրամիտ. ապուշ. ներքին. գեղագ. ներքին. 2. պետ. տգեղ. լուրջ։

Grossúme, *sm. grosseur ,* f. մեծություն. առատագոհություն. թանձրամտություն. պետ ապես։ գեղագիտ։ գեղագիտ։

Grossúra, *v.* Grossezza.

Grótta, *sf. grotte, f. 2. rocher escarpé,* m. 3. *cave, f.* սար. անձավ. փայտ. 2. տեղամասեր. ժայռեր. ընդեր. 2. ուղղ ներ. 3. տիրոջ։

Grottésca, *sf. peinture grotesque,* f. պատկեր, նկար քան մարի նկարելագործություն. տեղիների ներեն օրանման ներանկար։

Grottésco, a, *a. grotesque.* ծաղրալից (նկարագ.)։ հանդարտ։ կենդանի։

Grotto, *sm. onocrotale,* m. Տատասուն ջրային գազանի։ 2. *v.* Grotta.

Grottóso, a, *a. caverneux, se. 2. voûté, e.* ի փապարաձև. անձավագործ. 2. գմբեթի պես. խորանաձև. կամարաձև. հանդարտ։ 2. հանդարտ կամ խոնավություն. գեղագիտ։

Groviglióla, *sf. entortillement, nœud,* m. գալարելը. ոլորելը. պետ ապես։

Grúa, *sf. grue, f.* խոր. կռունկին. ներքին։

Grúa, }
Grúa, }
Grúa, *sf.* (t. di mar; argano da alzare gran pesi, *grue, f.* կռունկին. ճանապարհ գործ. ծանր բեռներ ձգելու։ գալագոր ներքինություն։

Grúccia, *sf. béquille,* f. 2. *étendoir,* m. *gouvernail d'un navire.* ծանր. գալագործ. ներքին։ 2. ապահովելի գործի մեջ. կենդանագործ. ներքին։ 2. ներքին. գալագործ. ներքին ապես գալագործ. ներքին։

Grufolâre, *va. fouiller avec le groin.* բրել (խոզի պես)։ գալագործ իւ ներքին ելնել. ներքին։

— *vn. grogner,* m. խանգել. խանգել. ներքին։ գալագործ. գալագործ։

Grugnâre, } *vn. grogner.* խանգել. գանգել։
Grugnire, }

Grugnito, *sm. grognement ,* m. խանգիտն. ներքին։

Grúgno, *sm. groin,* m. 2. fig. *froncement des sourcils,* m. (խոզիի. գանգիսություն). 2. (խոզիի երեսագ ի վեր պարզելը գլխու. գեղագ գալագործ. 2. ներքին. գալագործ։

Grúllo, a, *a. assoupi, engourdi, e.* թմրեալ. ընդարմացեալ. գալագործ։

Grúma, *sf. tartre, m. écume.* գիրան. գալագործ. ներքին։ ներքին։

Grumáto, *sm. espèce de champignon,* f. ապր սնկոյ. ոմի գիշեր հանին։

Grúmo, *sm. grumeau formé dans le sang ou le lait,* m. մանեալ. թանձրացեալ մասն արեան. կամ ի կաթ. ներքին։ (ներքին.) գալագործ. ներքին գալագործ։

Grúmolo, *sm. cœur des herbes ,* m. մէջ. սիրտ. ապրուստային մասն բանջարագ. գալագործ ներքին։

Grumóso, a, *a. couvert de croûtes de tartre. 2. en grumeaux.* գրչագործ. 2. մասն ձրագեալ. մանեալ. ներքին։ 2. ներքին ապես. ներքին. գեղագ։

Grungo, *sm. cuscute,* f. գալ խոտ. գաղձն. քաղ գալագործ. գալագործ։

Gruógo, *sm. safran bâtard,* m. ինքնաբույս բրքասմ. գեղագիտ գալագործ ներքին գալագործ։

Gruppétto, *sm.* dim. *petit groupe,* m. կոյտ. գունդ փոքրիկ. գնդակ. գալագործ գալագործ, ներքինություն։

Gruppito, a, *a. diamant naturellement poli,* m. (ադամանդ) անդադրին ի լեռ ներքին։

կեալ, ազորակալ. պահեստանէլեհնիմ, ետ-ուս-ուլ (եկեղ.)։

Grüppo, *sm. v.* Groppa.

Grüzzo, *sm. tas, amas, m. quantité, f.* կոյտ. գեղ. բազմութիւն. երկեր. տիրա-

Grüzzolo, *sm. tas d'argent, un magot*, m. 2. *amas*, m. յեղջ. արծաթոյ. 2. կոյտ. ի-ուս-ուլ. ուեւ է ուլ. 2. ուլ։

Guadagna, *sf. v.* Guadagno.

Guadagnábile, *a. lucratif, ve.* 2. *qu'on peut gagner.* չաշատ. օգտակար. 2. չաշելի. զոր չաշել մարի իցէ. ի-ուեւ-ի. ուեւ-ի-ի-ի-ի-ի-ի-ի։

Guadagnamento, *sm. gain, profit*, m. չաշ. օգուտ. ի-ուլ-ի։

Guadagnare, *va. gagner.* 3. *engendrer.* չաշել։ * *վաստկիլ.* 2. չաշել. սաանալ. ի բուռն արկանել. բմրանել։ 3. ծնանել (անասուոց). ի-ուլ-ի-ի. ի-ուլ-ի-ի-ի։ 2. ի-ուլ-ի-ի. ուեւ-ի-ի-ի-ի-ի։ 3. ի-ուլ-ի-ի-ի-ի։ — la vita, *gagner sa vie.* չաշել զաւուրն պարէն. ի-ուլ-ի-ի-ի-ի-ի-ի-ի։

— alcuno, *gagner le cœur de qn.* յինչն յանկագանել զոյսո սէրս. յինչն կորզել. ուեւ-ի-ի-ի-ի։

Guadagnata, *sf. v.* gain, m. չաշ. ի-ուլ-ի։

Guadagnáto, *sm.*

Guadagneria, *sf. gain sordide*, m. գաւշագարհութիւն. անհրան. չաշ. ի-ուս-ի-ի-ի։

Guadágno, *sm. gain, profit*, m. չաշ. ի-ուլ-ի։ ուեւ-ի-ի։

Guadagnóso, *a, a. lucratif, ve.* չաշատ. չաշելի. ձեծաչաշ. ի-ուլ-ի-ի-ի։ ուեւ-ի-ի։

Guadáre, *vn.* passer à gué. անցանել ընդ հունդն։ ի-ի-ի-ի։ ի-ի-ի ի-ի-ի։

Guáde, *sf. pl.* truite, f. ձուկն ինչ ձկնաբանց. ուէ ուչ ըստ։

Guádo, *sm. gué*, m. 2. (erba) *guède, f. pastel*, m. հունձ. անգր. 2. ասելի ինչ կապուտակ ներկանելոյ. * լագիմ. ի-ի-ի. ի-ի-ի ուեւ. 2. ի-ի-ի ուն-. ի-ի-ի։

Romper il —, *frayer le chemin.* ճանապարհ հարգել. պատրաստել. ի-ի ուն-ի-ի-ի։

Guadóso, *a, a. gueable.* ընդ որ մարի է անցանել. ձանձանդ. ի-ի-ի։

Guaglianza, *sf. égalité*, f. գաւգութիւն. հաւասարաբերիւթ. ուեւ-ի-ի-ի։

Guagnélo, *sm. l'évangile*, m. աւետարան. ի-ի-ի ի-ի-ի։

Guái, *int. hélas! ah!* ա՜ի. եղուկ. ա՜ի։

— a voi, a me, *malheur à vous, à moi!* վա՜ի քեզ. եղուկ ինձ. * վա՜ի զքեզ. * վա՜ի զինուս. ի-ի ուեւ-ի. ի-ի ի-ի-ի։ ի-ի ի-ի-ի։ ի-ի-ի։

Guaime, *sm. regain*, m. խոտ, սեզ յետ ամսին հնձոյն անդրէն բուսեալ. է-ի ուեւ-ի-ի-ի ուեւ-ի-ի-ի-ի-ի։

Guaina, *sf. gaine*, f. *étui*, m. 2. *vagin*, m. պատեանք. 2. փող կամ յեղոյզ արպանդի. ի-ի. ի-ի. 2. ի-ի-ի ի-ի։

Guainájo, *sm. gainier*, m. գործիչ պատեանց. ի-ի-ի։

Guainella, *sf. caroubier*, m. եղջերենի. ուեւ պտուղ-ի-ի-ի։

Guaire, *vn. hurler.* 2. *se plaindre.* ոռնալ. 2. զգալ. կսկիծ. ի-ի-ի-ի։ 2. ի-ի-ի-ի։

Guaitáre, *va. guetter.* դիտել. հսկել. ի-ի-ի-ի։

Guajáco, *sm.* (legno santo) *gaïac*, m. նոր բանան փայտ. գերասանդ. ի-ի-ի։

Guájo, *sm. hurlement*, m. 2. *cri de douleur*, m. 3. *malheur*, m. ոռնալն. 2. կսկիծ. տնօրինութիւն. 3. չարիք. վիշտ. ի-ի-ի։ 2. ի-ի-ի-ի-ի։ 3. ի-ի-ի-ի։

Guajoláre, *v.n.* gémir plaintivement. 2. *aboyer*, *japper.* կսկիծ բառնալ. զգալ. 2. հաչել. զաւգանիլ։ ի-ի-ի-ի։ 2. ի-ի-ի-ի։

Gualchiera, *sf. moulin à foulon*, m. f. *machine à foulon*, f. ուեւ-ի-ի-ի։

Gualchierájo, *sm. surintendant du moulin à foulon*, m. վերակացու. ազօրակ ի-ուլ-ի-ի։ ի-ի-ի ուեւ-ի-ի-ի-ի-ի։

Gualcire, va. *chiffonner*, *froisser.* եզմանել. ձնաել. ի-ի-ի-ի-ի։ ի-ի-ի-ի։

Gualdána, *sf. bande de soldats*, troupe de gens armés, f. գունդ զօրաց. ուեւ-ի-ի-ի։

Gualdo, *sm. imperfection*, f. *défaut*, m. պակասիկ. ցանկացեալ. ի-ի-ի-ի։ ի-ի-ի-ի։

Gualdrappa, *sf. housse*, f. *caparaçon*, m. ծածկոյթի ձիոյ. ձի ի-ի. ի-ի-ի ի-ի։

Gualerchio, *a, a. sale, mal-propre.* 2. *bordelier.* ի-ի ուեւ-ի. պիղծ. 2. պիղծ. ի-ի-ի-ի։ 2. ի-ի-ի-ի-ի-ի-ի-ի։

Gualoppáre, *acc. v.* Galoppáre, ecc.

Guanaco, *sm. lama ou mouton du Pérou*, m. ուլու կամ խոյ Պերուբեայ. ի-ի-ի-ի ի-ի-ի ի-ի-ի։

Guáncia, *sf. joue*, f. այտ. ի-ի-ի։

Guancialáta, *sf. coup de coussin*, m. հարուած բարձիւ երեսաց. ի-ի-ի ի-ի-ի-ի-ի-ի։

Guanciále, *a. coussin, oreiller*, m. 2. *la partie du casque qui couvre les joues.* բարձ երեսաց. 2. պաշպանակ սաղարթ. ի-ի-ի։ 2. ի-ի-ի-ի-ի-ի-ի-ի։

Guancíata, *sf. soufflet*, m. ապտակ. ի-ի-ի։

Guancióne, *sm. un bon soufflet*, m. ապտակ մեծագին. աստիճ. ի-ի-ի։

Guantájo, *sm. gantier*, m. *sac pour gants.* վաճառական. ի-ի-ի ի-ի-ի։

Guantáto, *a, a. ganté, e.* որ ձեռս սրկիալ իցէ. ի-ի-ի-ի-ի։

Guantiéra, *sf. cuvette*, f. *bassin d'argent*, m. սրկանոց. սկաւազ արծաթի. ի-ի-ի։

Guánto, *sm. gant*, m. ձեռնոց. * ձեռնփոց. * ի-ի-ի-ի-ի։

Dar nel —, *tomber dans les mains de qn.* անկանել ի ձեռս ոմոյ. պիղծն ի-ի-ի պատրէ։

Donare il —, *donner des arrhes.* զրաւ կան տալ. ի-ի-ի ի-ի-ի։

Toccarsela col —, *être trop scrupuleux.* խղճել չափ. ի-ի-ի-ի-ի. ի-ի ի-ի-ի-ի ի-ի-ի։

Guarágno, *sm. etalon*, m. երիսաբ մասակնաւոր. ասլէտ.

Guaragnásco, } *sm. bouillon-blanc*, m. փր-
Guaragnásto, } գանաս խոպան. ընձեղջենի ասլէտ ծառատեսակ.

Guarnagnáto, *sm. sentinelle*, f. պահպանութիւն. պահակ.

Guarantíre, va. *garantir*. Հաստատել. երաշխաւոր լինել. երդն լինել. ապահել օրհն.

Guardabòschi, *sm. garde-bois*, m. պահպան, ասրիսան անտառի օրհնն պահակ. նազիր.

Guardacàpre, *sm. chevrier*, m. այծարած. ահեղ ղեղհակ.

Guardacartòcci, *sm.* (t. di mar. e millit.) *garde-feu*, m. երկաթի վանդակ կրակարանի. հնձել երկհանոնի սերտ ծարիքներէ.

Guardacòrpo, *sm. garde du corps*, m. մարմնապահ. անձնապահ. մարմ պահակ.

Guardacòste, *sm. garde-côte*, m. պահպանիչ ծովեզերապահ. նաւէ պահակներէ.

Guardacuòre, *sm. justaucorps*, m. ղեմնեղ ձորձ. տիպոն. սէր ոչ սիւնաձեւ բառաս.

Guardadònna, *sf. garde d'accouchée*, f. պահանակ ծնողականի. լիսաս պահ խնամելիս ծառ.

Guardagióje, *sm. garde-bijoux*, m. մերահպան անանդ (է տան մնանդաց). (տիճ. տեղ երկնաի) հնձնաի նաստրը.

Guardagòte, *sm.* masque, m. դիմակ. հագուստներ խոյնի ինդուել սառերին.

Guardamàcchie, *sm. sous-garde*, f. պահպան լրացանելիայ հրացանի. ինդեր ինդիներին հագեցուցը.

Guardamagazzíno, *sm. garde-magasin, magasinier*, m. ասրիսան չանհարանի. հոգնեղ պահպան, նշնի.

Guardamándrie, *sm. berger*, m. հովիս. հաղան.

Guardanáno, *sm. manique*, f. *2. sous-garde*, f. ձեռքը պատնեսանոցայ. 2. պահպանող ձեռագ (է տարի). առաջին եւ երկրորդ. 2. ջրաղ պերճառաջարկ.

Guardaménto, *sm. coup d'œil, regard*, m. նայեցուածք. հայեցուածք. դաջեսլ. Նայուք.

Guardanáppa, *sf.* } *serviette*, f. *essuie-*
Guardanáppo, *sm.* } *mains*, m. գաւառական. * անձեռոց. եւ ձեռքերի. ձեռքեր.

Guardanáso, *sm. sorte de masque*, f. դիմակ ինչ. պիր ոչ սոյրբ.

Guardanfánte, *v.* Guardinfante.

Guardanídio, *sm. nichet, œuf qui reste dans le nid sans éclore*, m. բանձու. Հաւ. ձիդ ոսկոլ ի բոյնս առ ի նշանակ. * բանձկալ. ձիդ. Հաւկոս պղտիջերէն հասնելու.

Guardaportóni, *sm. suisse, portier*, m. դուռնապան. գնդապան. գնդապան. Նեղեր.

Guardáre, va. *regarder. 2. regarder, être tourné vers... 3. garder. 6. attendre.* Հայել. նայել. դնասել. *2.* Հայել. կալ. Հանդեպ. *3.* պահել. կասպել. *4.* պահպանել. գդուշանալ. *5.* պատրաստել. խնամել արիել. *6.* մնա դնել. պարապել. դնձեր. նայոր լինել. *2.* դնձեր. գնդրեր ոնոր. *3.* առջևեր. Հասնել. *4.* ինդրեր. Հասնել. ինդրեր. դնձեր. նեղեր Հասնել.

5. Հնձել. ոնոնել. Հիսնել լինել. գնդասել. *6.* Հասնել ոչնչ. սնձեր լինել.

Guardársi, *vp. s'abstenir. 2. se garder. Se garder.* դաջեսլ. *2.* գդուշանալ. խնամ. ոնոնել Հասնել. պահ լինել. *2.* առջևել.

Guardaróba, *sf.* (guardarobi, m. pl.) *garde-robe*, f. *garde-meuble*, m. *meuble*, f. պահ պատմնական. * գնդասարան. * Հանգերձատուն. Հասն առջևեր ոչ. Հասն ոչ ոչոր.

— *sm. valet de la garde-robe*, m. մերահպան. ասն պատմնական. պատմնական. * գնդասարան. Հասն ոչոր.

Guardasigilli, *sm. garde des sceaux*, m. կնքիչ. Հիմնող. մերահպան. Կնքող. Հասնիչոր.

Guardatúra, *sf. regard*, m. *2. garde*, f. Հայեցուածք. *2.* պահպանութիւն. գնձեր. *2.* ոնոնել.

Guardavivánde, *sm. garde-manger*, m. չառնապան. ոնել.

Guárdia, *sf. garde*, f. *5. gourmette*, f. պահպանութիւն. Հոգատարութիւն. խնամք. *2.* պահպանութիւն. պահանդգրք. պահպանութ. պարեկապահք. *3.* գդուշութիւն. արձիներէն. *4.* գաւառական պոլ. *5.* չղթայ ասիճի. ոնձեր. ոնոնել. Հեռ ձիներ. *2.* ոնոնել. Հեռձիներ. Նեղեր. ձիներ. ձել. գոռալ. *3.* Հոգնել. ոնձեր. *4.* գնդչել. *5.* Հի ձեռն չընձեղ. ոնոնել.

— del corpo, *gardes du corps*. անձնապահ. թ Հինապահ. ոչոր. ոնոնել. (հանոնոր).

Esser in —, } *monter la garde*. պահել. պահ
Far la —, } Հասնել. ոնձեր ոնոնել. ոնձ ոնձեր ձիներ.

— del fuoco, *pompiers*, m. pl. չիջուցիչ Հրդեհի. խոշոր Հոգեր.

Guardie, *pl. crochets*, m. pl. Հասնի չասն ոնոնել ոնոր ոնձեր.

Guardianáto, *sm.* } *office de gardien*, m.
Guardianería, *sf.* } պահպանութիւն. ոնոր ձիներ.

Guardiáno, *sm. gardien*, m. պահպան. գնդ. *2.* տեսուչ արեզպիդ. ոնոնել. Հեռ ձիներ. *2.* բահիներ ոնոնել.

Guardinfánte, *sm. panier*, m. Հանդերձ ինչ կանանց ուսանելու յօրինուած չորսանաձեւ գաւազանաձեւ էրթեւ գնդոցով. ոնոնել ձիներ.

Guardingaménte, *av. avec retenue. Mêlez*. խնամութեամբ. գդուշութեամբ. ոնոնել ոնոնոր. ոնոնել ոնոր ոնոր.

Guardingo, a, *a. circonspect*, e. Հայեցող. գդուշ. խնամոտ. ոնոնել. ոնոնել.

— *sm. forteresse*, f. բերդ. ամուր. ինձ.

Guardiólo, *sm. jeune garde*, m. պահապան մանուկ. ոնոնի ոնոր.

Guardióne, *sm. contre-fort*, m. Հասնաստեղծուն կառչով ի ներքոյ կողմնէն գարչապարոց օդից. ոնոնոնոնոնեն ենոցներէն իւ ոնոնձեր ձիներ ձիներ.

Guardo, *sm. regard*, m. *vue*, f. Հայեցուածք. նայեցած. պահել. ոնոր.

Guarentia, } *sf. garantie, caution*, protec-
Guarentigia, } *tion*, f. երաշխաւորութիւն.

խոստում. պարտաւորեցնել. տեղեկացնել. հմայել, տնանկել.

Guarentire, *va.* garantir, défendre, protéger, sauver. կատարած լինել, յիշատակ առնուլ. պարտպանել, պատապարել. պատապարած լինել. փրկել. ազատել. տեղեկացնել. տգէտ. ետրատ. հմայել. տնանկել. տբեղծել. ետ-ուբէ կին. ետ-ուբ-ուած.

Guarentissimo, a, *a.* inexpugnable. անխոցանելի. հնձել. խոր. կին.

Guarénto, *sm. v.* Guarentigia.

Guári, *av.* beaucoup. կարի. բազում. ետ-ուբէ.

Non ha —, *il n'y a pas longtemps.* չէն յիշ. բազում ժամանակը. ետ ետ-ուբ տեսէ. ետ տեսէ.

Non andò —, *peu de temps après.* ոչ յիս բազում ժամանակաց. յիս սակաւ իրեք. սակաւ ի յետոյ. ազ ետ-ուբ-ուած.

Guaribile, *a.* guérissable. բժշկելի. ետ-ուբ-ուած դարձ. ետ-ուբ-ուած.

Guarigióne, *sf.* guérison, *f.* բժշկութիւն.

Guarimènto, *sm.* ապաքինութիւն. առազջացութիւն. ետ-ուբ-ուած. ետ-ուբ-ուած.

Guarire, *va.* guérir. բժշկել. ողջացուցանել. ետ-ուբ-ուած. ետ-ուբ-ուած. ծնօտրութ. հանել. ետ-ուբ-ուած. ետ-ուբ-ուած.

— *vn.* se rétablir, guérir. բժշկել. ապաքինել. ողջանալ. ետ-ուբ-ուած. ետ-ուբ-ուած.

Guarnacca, *f.* sf. robe de chambre, robe.

Guarnaccia, *f.* longue, *f.* պարեգօտ. պատմուճան երկայն. տօտ բատ-ուբ. ետ-ուբ-ուած նէ-ուբ.

Guarnélla, *sm.* fulaine, *f.* 2. jupe de toile cotonnée, *f.* կապ. ինչ բ բամբակեայ կապոց. տեմ տեսէ. 2. պէտ ազ ետ-ուբ-ուած.

Guarnigióne, *sf.* garnison, *f.* պահակութ. պահապանութ. պահապատ պարապոց. 2. ամուր. ամրոց. ետ-ուբ-ուած. ետ-ուբ-ուած. ետ-ուբ-ուած. 2. ետ-ուբ. ետ-ուբ.

Guarnimènto, *sm.* munition de guerre, *f.* 2. garniture d'habits, *f.* պատրաստութիւն. պատրաստ. 2. զարդ. զանգրեցիկ. ետ-ուբ-ուած. ետ-ուբ-ուած. ետ-ուբ-ուած. 2. ետ-ուբ. ետ-ուբ-ուած. ետ-ուբ-ուած.

Guarnire, *va.* garnir. պատել. զատատուել. 2. պատրաստել. զանգրեցնել. յարդարել. զարդել. զարդել. ետ-ուբ-ուած. ետ-ուբ-ուած. 2. ետ-ուբ-ուած. ետ-ուբ-ուած. ետ-ուբ-ուած. ետ-ուբ-ուած. ետ-ուբ-ուած.

Guarnitura, } *sf.* garniture d'habits, *f.*

Guarnizióne, } զարդ զգեստոց. տպատէն. տոգ ի ետ-ուբ տեսէ. ետ-ուբ. ետ-ուբ. ետ-ուբ-ուած. ետ-ուբ-ուած.

Guascherino, a, *a.* oiseau de nid, *m.* թռչուն առնուկ ի բունոյ եւ անդրկալ ի վաճառս. ետ-ուբ-ուած. ետ-ուբ-ուած տեսէ. ետ-ուբ-ուած. ետ-ուբ-ուած. ետ-ուբ-ուած.

Guasco, *sm.* gascon, fanfaron, *m.* մեծաբան. պարծանք. որ մեծամեծս կասցէ. ետ-ուբ-ուած. ետ-ուբ-ուած.

Guasconáta, *sf.* gasconnade, fanfaronnade, *f.* մեծաբանութիւն. մեծամտութիւն. ետ-ուբ. ետ-ուբ-ուած. ետ-ուբ-ուած.

Guascóne, *sm.* gascon, *m.* գասկոնիացի. 2. մեծաբան. պարծանք. կատ-ուբ-ուած. 2. ետ-ուբ-ուած. ետ-ուբ-ուած. ետ-ուբ-ուած.

Guascótto, a, *a.* à demi cuit, *e.* կիսափքաց. ետ-ուբ ետ-ուբ. ետ-ուբ-ուած.

Guastáda, *sf.* carafe, fiole, *f.* շիշ. ետ-ուբ.

Guastafèste, *sm.* trouble-fête, *m.* բարկիր. ապականիչ. ամբոխապար. կազապարիչ պց. ետ-ուբ. ետ-ուբ. ետ-ուբ-ուած. ետ-ուբ-ուած.

Guastalárte, *v.* Guastamestieri.

Guastaménto, *sm.* ravage, dégât, *m.* ruine, *f.* ապէր. կործանութիւն. եղծումն. ետ-ուբ. ետ-ուբ. ետ-ուբ-ուած.

Guastamestièri, *sm.* savetier, bousilleur, *m.* ետ-ուբ ապատուն. ասեղնիչ. ետ-ուբ-ուած. ետ-ուբ-ուած.

Guastáre, *va.* gâter. 2. dévaster, piller. 3. dissiper. 4. justicier. խանգարել. եղծանել. ապականել. ապատուել. ապարել. 2. քանդել. ասբել. գերել. ասար տալ կամել. 3. ծախել. վատնել. 4. գլխատել կամել. զբօսել. պերտոտ լինել. 2. ետ-ուբ. ետ-ուբ լինել. 3. ետ-ուբ ետ-ուբ լինել. 4. տեսուբ. տուբ. ետ-ուբ լինել. ետ-ուբ-ուբել. ետ-ուբ լինել.

Guastatóre, *sm.* qui gâte. 2. dissipateur, m. 3. pionnier, *m.* ապականիչ. եղծիչ. 2. վատնիչ. 3. ասէվերայ գիտասր. զբօսաճոտ. 2. ետ-ուբ. ետ-ուբ. 3. ետ-ուբ. ետ-ուբ. ետ-ուբ

Guázza, *sf. rosée*, f. *goq*· ·ɛ̀ɔ·

Guazzabugliáre, *va. barbouiller, tripoter*· ɓɯ̀ɔ̀ɯ̀ɔ̀ɯ̀ɛ̀ɔ·, ɓɯ̀ɔ̀ɯ̀ɔ̀ɛ̀ɔ·, ɓɯ̀ɔ̀ɯ̀ɔ̀ɛ̀ɔ·

Guidardonáre, ecc. *v.* Guiderdona, ecc.

Guidáre, *va.* guider. 2. gouverner. *առաջնորդել. առաձել. երթեալ առաջի. 2. վարել. առաջնորդել. ընդառաջանել. ընդառաջանել ինոյ. իոլ իջորդրեր. տեսել զբաժե. իւբերսել. 2. ևեռոյ ևեռվերսել. տեռեղորսել ինոյ.*

Guidarmènti, *sm.* berger, pâtre, m. *հովիւ. խաշնարած. հովուն.*

Guiderdonaménto, *sm.* récompense, f. *վարձք. խոստիւն. իվաղ. հատց.*

Guiderdonáre, *va.* rémunérer, récompenser. *տալ զվարձս. հատուցանել. հատուցանել զշատուցանին. իվաղ. խոստիւ վերմե.*

Guiderdóne, *sm.* récompense, f. *վարձք. հատուցանին. խոստիւ. եջ. իվաղ. տեղ.*

Guidóne, *sm.* coquin, m. 2. drapeau, m. *աշառակ. առաջակ. 2. գրօշ. նշանակ. խոշորաս. 2. պարտ.*

Guidonería, *sf.* coquinerie, f. *անառակութիւն. առաջակութիւն. խոշորասնել. նշանակնել.*

Guiggia, *sf.* le dessus d'une mule, d'une sandale, m. 2. poignée d'un bouclier, f. *երեսք օգից. 2. գաստապան վահանի. ձեռոյ իհոյ. 2. ձեռնի ձեռնեռ.*

Guigliardóne, *v.* Guiderdóne.

Guindolo, *sm.* dévidoir, m. *կանգուն պատելոյ. * կարժան. * վիւակ. տրնեն. ևեռվեր ոսքոճի տրնեն.*

Guinzáglio, *sm.* couple, laisse, f. *առոնի. փակ շան. իոլիոյ. դաշ.*

Guirminella, *sf.* tour de passe-passe, m. *հարատարութիւն. խաղ ձեռաց. հնձեռադրանք. ձեռն.*

Guisa, *sf.* manière, f. *օրինակ. պայման. կարգ. * եղանակ. ասասն. նոյն. գնեալ. ձևոյ. ձևոյ. ևեռնե. ևեռնե. տեղեռ. ասոյոց.*

A —, in —, *à la façon, comme. ըստ օրինակի. իրրեւ. ըստ նմանութեան. զօրէն. ևեռ. տեռասն. ոյր ևեռնե.*

Guitto, a, *a.* sale. 2. fig. avare. *անեղի. պիղծ. 2. ագահ. փղոյոյ. 2. ևեռնե.*

Guizzáre, *vn.* nager, frétiller. *կայտռել, վազել (ձկանց). (գալեի) ոզևռոճե, ոնևռոճե. ոյձռոճե.*

— *va.* secouer, branler. *շարժել. տատասնել. ասևռոճե.*

Guízzo, *sm.* nage, f. frétillement, m. *կայտռելի, վազելի (ձկանց). (գալեի) ոզևռոճե, ոյձռոճե. ևեռոյոյ.*

— a, *a.* mou, molle, chanci, e. *ևեռոյ. ևեռոյոյ. ևեռնեռ. ժոռնեռ. * ևեռևեռ. ևեռոյոյ. ևեռնեռ. ևեռոյոյ.*

Guloso, a, *a.* gourmand, e. *ևատասևեր. ևեռ ոզևռոյ.*

Gúmina, *sf.* câble, m. *ոյոյեռ. հևեռ.*

Gúrge, *f sm.* gouffre, m. *պատար ջուրց.*

Gúrgite, *ղ ևեռոյ.*

Gúscio, *sm.* gousse, coque, écale, f. 2. écaille, f. 3. bassinet, plateau, m. 4. cage d'un carrosse, rouche d'un navire, f. 5. taie d'oreiller, f. *պատճ. կեղեւ. փոնոյ. պատեաց. 2. պատեանք կրպի. խեղի. 3. ձեար. 4. մերկ մարմին կառաց. ձառայ. կամ կազմած առանց զարգաց. 5. պատեանք բարձի. ֆևռոճե. 2. ոզևռ. ոեռճեռ ֆևռոճե. 3. ոեռևռ ևեռվեռ. 4. ոզևռոճե. ևեռնեռ ևռեռե. տեռեռ. 5. ևռոյեռ եզևեռե.*

Cattivo infin nel —, *méchant dès sa naissance. չար ի ծնէ. ոևռևռոճե. ոևռ ևռևռնեռ. ոեռ ոեռնեռ.*

Gustábile, a, qu'on peut goûter. *ճաշակելի. զոր մարդ է ճաշակել. ևռոյեռ ոեռնեռ. ևեռնեռ. ևեռևեռ.*

Gustaménto, *sm.* action de goûter, f. *ճաշակելի. ևռոյեռ. ոեռնեռ.*

Gustáre, *va.* goûter, essayer 2. approuver, trouver bon. 3. bien comprendre. *ճաշակել. առնուլ զճաշակ. 2. հատանել. ընդունել. 3. զիտել զլաւ առնուլ. խելամուտ լինել. իմանալ. ճանաչել. ևռոյեռ. ոեռնեռ ոեռ. ևռեռ ոեռ. 2. ոեռևռեռ. 3. ոեռևռեռ. ոևռևռեռ. ևռոյեռ. ե զևռեռ.*

— *vn.* plaire. *հանոյ լինել. հաճոյոյ զևռեռ.*

Restar gustato, *être content. գոհ լինել. շատանալ. ևռոյեռոյ զևռեռ.*

Gustáto, v. Gustamento.

Gustévole, *a.* agréable. *քաղցր. հանոյ. ևռոյեռ. ևռե.*

Gustevolmente, *v.* Gustosamente.

Gústo, *sm.* goût, m. 2. goût, m. saveur, f. 3. essai, m. 4. plaisir, m. *գիւր. ճաշակելիք. 2. ճաշակ. հաճ. 3. ճաշակելիք. ճաշակ. 4. հանոյութիւն. հաճոյք. ոեռոյեռոյեռ. ոեռոյեռոյեռ. ևռոյեռոյեռ. ևռոյեռոյեռ. ոեռոյեռոյեռ. ոեռոյեռոյեռ. ոե

I.

I, *sm.* nona lettera dell' alfabeto, e la terza delle vocali.

— Numero romano, uno, *un.* Ւ. · *Մի· պր·*

Iáde, } *sm. pl. pleiades*, f. pl. *բազմա-*
Iádi, } *ստեղք.* · *Յուլք· ութերեաս· եօթեր·*

Iáto, *sm.* (concorso o collisione di più vocali che si fa nel discorso senza troncarne una) *hiatus*, m. *2. gouffre, abime*, m. *բացում· Նշանագրաց հանդամանքի Հանդի-պելն միմեանց · 2 · անդունդ · վիթապ · ե-ֆեր ոսկին հոգերուն պէտ պիտին բան ին· Ֆի· 2 · ըստ-ե-որ · ներոաց ·*

Ibérno, a, *a. d'hiver.* *Ձմերական. Ըստ գա-րնան·ին·*

I'bi, } *sm. ibis*, m. *քամհառ. ցեմ. գոր-*
I'bide, } *ծ-ին·*
I'bis, }

I'bice, *sm. bouquetin*, m. *այծքաղ · ե-որ ե-ի-ին·*

I'brido, a, *a. hybride. խառնակ · յերկուց տասարակի անասնոց Ծնեալ · 2 · խառն· յերկուց տեսակաց միանգամ բուսեալ· պիլեր · 2 · Նշ-որ-ին-ոյն հաս-ե·*

Icneumóne, *sm. ichneumon, rat de Pharaon*, m. *Հինաւրեան · օձասպան · Նիւս·*

Icnografía, *sf.* ichnographie, f. *Նկարագիր յատակագ · պատի յհինաւոցդ· րեր-ի-որ-ին· պիտ ե-որ·*

Icnográfico, a, *a. ichnographique. Նկար-գրի յատակագ · պիտ ե-որ-ին ոտի ·*

Iconoclásta, *sm. iconoclaste*, m. *խորտակիչ պատկերաց · եէ-ր-ե-ր-ին · Ի-ա-ե-ր-ին պե-ոոոց ե-որ·*

Iconodúlo, *v.* Iconalatra.

Iconografía, *sf.* (descrizione delle immagini, ecc.) *iconographie*, f. *գիտութիւն պատկերաց Հնոց յիշատակարանաց· *պատ-կերագրութիւն· Ե-ա-ե Ե-ե-ր-ին· Ե-ա-ե-ե-ին· Ե-ը-ոոոց·*

Iconográfico, a, *a. iconographique.* *տեղ-կութիւն Հնոց յիշատակարանաց·Հնոց յի-շատակարանաց· Ե-ե-ր Հ-ե-ի-ին ե-ո-ր·*

Iconolátra, *sm. iconolâtre*, m. *պատկերա-պաշտ· Ձ-ա-ոյ պատկերաց· եէ-ր-ե-ր-ին·*

Iconología, *sf.* (interpretazione delle immagini, de' monumenti antichi) *iconologie*, f. *մեկնութիւն պատկերաց, Հնոց յիշատակա-րանաց · Ե-ե-ր Հ-ե-ոոոց·*

Iconologista, *sm. iconologiste*, m. *Թարգ-մանիչ Հին յիշատակարանաց · Ե-ե-ր Ե-ե-ոոոց Ե-ի-ր-ե-ի·*

Iconómaco, *sm. iconomaque*, m. *պատկե-րամարտ · եէ-ր-ե-ր-ին·*

Iconómica, ecc. *v.* Economica, ecc.

Icóre, *sm. petit-lait, ichore*, m. *Ըստ արեան· ի-ա ոոոյ-ոո·*

Icoróide, *sf. ichoroïde*, f. *Հիւթ չարաս-Հատաչ եւ փխրագ) · Ե-ր-ա-ե-ե Ե-ե-ի-ի-ի-ին· Ե-ա-ե-ե-ին·*

Icosaédro, *sm. icosaedre*, m. *քսանանիստա-ն-ի-ոոոյ · Ի-ե-ի Ի-ե-ե-ի-ե · Ի-ե-ի Ե-ո-ի-ե-ի-ե·*

Ictiófago, a, *a. ichtyophage. Ձկնաճիր · Ղ-ե-ի Ի-ե-ի-ե-ի·*

Ictióliti, *sm. pl.* (pesci impietriti o pietre con figure di pesci) *ichtyolithes*, m. pl. *Ձկնոյ քարացեալք · քարինք յորոց վերայ դրոշ-մեալ են կերպարանք Ձկանց · Ի-ա ե-ե-ի-ե-ի Ղ-ե-ե-ի-ե·*

Ictiología, *sf. ichthyologie*, f. *գիտութիւն · Ձկանց Ձկանց · Ե-ե-ի-ե- Ի-ե-ի-ե-ի-ե·*

Ictiologista, *sm. ichthyologiste*, m. *Ձնուա Ձկանց · բնաճանաչ Ձկանց · Ե-ե-ի Ե-ե-ի-ե-ի·*

Idálgo, *sm. hidalgo*, m. *Ընտանեայն ազնուա-կան սերեալ ի Նախնի քրիստոնէից · Ե-ա-ե Ի-ր-ի-ե-ի-ե-ի-ե-ի-ե Ի-ե-ի-ե-ի-ե-ի-ե-ի-ե Ի-ե-ի-ե-ի-ե-ի-ե-

Idióta, *a. idiot, ignorant, e.* անդէտ. տխմար. անուսումնական. անգրագէտ. ամէնէն ցած. Դառն։

Idiotággine, *sf.* ignorance des lettres, f. անուսումնասիրութիւն. տխմարութիւն. խելքին պակասութիւն. Դառնութիւն։

Idiotismo, *sm.* idiotisme, m. առանձնին պարսիկ բարբառոյ. առանձնին բարբառական ոճ. լեռնական ալեւոռական գեղջուկական խօսուածք մը կամ բառից հաւաքածոյ։ Խոչեցք տեղւոյ։

Idiotizzáre, *vn.* parler, écrire incorrectement գիր եւ. խօսել քան հասարակաց խառնաշփոթ ձեւով. Ճիգ կընել տգիտի պէս խօսելու կամ գրելու։

Ídola, *v.* Idolo.

Idolâre, *v.* Idolatrare.

Idolâtra, *sm.* idolâtre, m. կռապաշտ. կռապաշիկ. պատկերապաշտ. կռապաշտող. պատկերապաշտող։

Idolatramènto, *sm.* adoration des idoles, idolâtrie, f. կռապաշտութիւն. գիւտապաշտութիւն. պատկերապաշտութիւն։

Idolatrâre, *vn.* idolâtrer. կռապաշտել. երկիր պաշտել կանց. պաշտել գիւտ.ս. 2. կրկնակի մխիթ. մոլել. Հարկաւոր է սէր. պատկերապաշտել կրնէ. պատկերը պճեղ ելլար, ի սէր. 3. ապուշ պէս պաշտել։

Idolátria, *sf.* idolâtrie, f. պաշտօն, երկրպագութիւն կանց. կռապաշտութիւն. գիւտապաշտութիւն. բազմաստուածութեան պաշտամունք. պատկերապաշտութիւն։

Idolátrico,) a, a. idolâtrique. կռապաշտօն։

Idolátrio,) կռապաշտութեան. պատկերապաշտութեան. գիւտապաշտութեան պահանակ։

Idolâtro, *v.* Idolatra.

Ídolo, *sm.* idole, m. կուռք · դրաչեայր. դիր. 2. սիրելիս. ոքն. ծոխ. ամենի. 3. սեւ ներս։

Idoneamènte, *av.* convenablement. քան պատշաճի. արժանապէս. ներելի կերպ. պահանջելի չափ։

Idoneità, *sf.* capacité, f. բանականութիւն. կարողութիւն. ընդունակութիւն։

Idóneo, a, a. propre, capable. պատշաճ. վայելուչ. 2. կարող. բանական. յարդարական. պահանջ. 3. ծոխ. ծոխներէն է. ներելի։

Ídra, *sf.* hydre, f. հիդրա. 2. հիդրա վիշապ եւեթէն գլխովք յորոց միոյն հատնելն, բազում այլ. գլուխք բանաձին քան առասպելաց. ներելի։ — ծոխ. 2. ներ պ ոլլը ծոխ մի դուշէն պիտ ծոխներէն ոք ելլար դուշ ցոյս պիտ։

Idragógo, a, a. hydragogue. (դեղ) որ ածէ արտաքս ջուրս ի մարմնոյ. ծոխն ածող (ըմպ.)։

Idrargíro, *sm.* hydrargyre, m. սնդիկ. ծոխ։

Idráulica, *sf.* hydraulique, f. ջրաբաշխական. գիտութիւն շարժման ջրոց. — ծոխոլոր ծոխն. — ծոխոլոր։

Idráulico, a, a. hydraulique. ջրաբաշխական. գիտութեան ջրոց. — ծոխոլոր. — ոլոր գիտութեան։

Idraulici, *pl.* hydrauliques, m. pl. ջրաբաշխական ջրոց. — ծոխոլոր։

Idreléo, *sm.* hydréléon, m. խառնուած ջրոյ եւ ձիթոյ. ջրիւքն խառնուր — ծոխոնի։

Idria, *sf.* cruche, f. 2. hydre, f. ասիտ. 2. հիդրա. գ ծոխ. 2 · ի ։ ։ ։

ջրոյ· պատիր արուեստ խնամոյ գրովնամնո ջրոյ ամեղապահմանականաց· բերէ-նե-ս

Idroscópo , *sm.* hydroscope , m. Տարքան ջրոյ· ջուգէտ· 2· ժամացոյց ջրոյ· ոգոյն-ապլնաս· ---- ջնջնջ· 2· ---- ---ն·

Idrostática, *sf.* hydrostatique, f. ջնակշռուեստիւն գիտութիւն գնդոյս կշռելոյ· Վերնեին-ե-ս-գ-ն·

Idrostático , a, *a.* hydrostatique. ջնակշռուեստական· Վերնեին-ե-ս-գ-ոն ոգոյ·

Bilancia idrostatica, balance hydrostatique, f. կշիռ· կշռոյ ջրոյ· գ-ջոն ոգ·

Idrúro, *sm.* hydrure, m. յօդուած ջնածնի եւ այլոց հիւմնոց պարզականաց· ոգոյս ոգոսոյ-ոգ ոգոյնի-ե-ն·

Igéa, *sf.* la santé, f. առողջութիւն· ապ-ջնե· ն-ե-ն·

Igeco, a, *a.* de la santé. առողջութեան· ն-ե-ն·

Regina igeea, *Cérès*, f. գիք առողջութեան· Ոանդապատմագիտ· ն· Դեմետր· Էն-հեին-ե-ն·

Igiéna, *sf.* hygiène, f. կանոնք առողջութեան· յոյզ վատ զան ոգնոսնի գիւնոյ պահպանելոյ· ն-ե-ն· Էն-ե-ն-ե-ն վերա·

Ignáro, a, *a.* ignorant, *e.* տգէտ· տխմար անգէտ· Էն-հեին-ե-ն· գնդե-ն-ե-ն·

Ignatóne, *sm.* homme de rien, m. 2. grand mangeur, m. այր անպիտան· 2· այր գիւնապատառ· Էն-ե Էն-ջ-ն-ե-ն ոգոյ· 2· Էն ոգ-ե-ն·

Ignávia, *sf.* paresse, lâcheté, f. վատութիւն· վատապատառնիւթիւն· յոյզ-գ-ն-ն-ե-ն· Տ-ե-ն-ե-ն·

Ignávo , a, *a.* paresseux, *se.* վատ· վատաբար· Տ-գ-ն· Գ-ե-ն-ե-ն· Տ-ե-ն-ե-ն·

Ígne, *sm.* feu, m. Տ-ե-ր· գ-ե-ն·

Ígneo, a, *a.* igné, *e.* 2. ardent, *e.* bilieux, *se.* Տ-ե-ն-ե-ն· 2· ջոյնոտ· ապոսիկ· գ-ե-ն-ե· 2· Է-ե-ե-ե· Ն-ե-ն-ե-ն-ե-ն·

Ignícolo , *sm.* étincelle du feu, f. կապծանն· * կապ· Է-ե-ե-ե-ե-ն·

Ignífero, a, *a.* qui porte le feu. 2. qui alume le feu. Տ-ե-գ-ե· կրակ-ե-գ-ե· 2· բոր-բոր-ե· գ-ե-ե-ե· 2· Ն-ո-ն-ե-ե-ն-ե-ն·

Ignito , a, *a.* enflammé, *e.* Տ-ե-գ-ե-ե· գ-ե-ն-ե· ապոսպոն· վառեալ բորբոքեալ· գ-ե-ն-ե· Է-ե-ե-ե· Ն-ո-ն-ե-ն-ե-ն·

Ignívomo , a, *a.* qui vomit du feu. Տ-ե-ա-ե-ն-ե· գ-ե-ո-գ-ե-ե· գ-ե-ն-ե-ն-ե-ն·

Ignizione, *sf.* ignition, f. ապոսպոնն լինել բրէ-ականն-ե-ն-ե· գ-ե Տ-ե-ն-ե-ն Է-ե-ե-ե-ե-ե-ե·

Ignóbile, *a.* ignoble, roturier, *e.* անհնար· գ-ն-ե-ն· անարգ· գ-ե-գ-ե-ե-ե· ապ-ջ-ե-ե-ե· Ն-ո-ն-ե-ն· ապատ-ե-ն· ապատ-ե-ն· Էն-ե-ն-ե-ն-ե-ն· Էն-հեին-ե-ն· Տ-ե-ե-ե· Է-ե-ե-ե· Ն-ե-ն-ե-ն·

Ignobilità, *sf.* roture, manière ignoble, f. անարգութիւն· Ն-ո-ն-ե-ն-ե-ն-ե-ն· Էն-հեին-ե-ն· Տ-ե-ե-ե-ե· Ն-ե-ն-ե-ն·

Ignobilitáre, *va.* avilir, անարգել· Ն-ո-ն-ե-ն-ե-ն· Ն-ե-ն-ե-ն· Ն-ո-ն-ե-ն-ե-ն·

Ignobilmente, *av.* ignoblement, basse-ment. անարգութեամբ· Տ-ե-ն-ե-ն-ե-ն·

Ignobilità , *v.* Ignobilità.

Ignominia , *sf.* ignominie, infamie, honte, f. վատ անուն· նախատութիւն· վատանունութիւն· Ն-ո-ն-ե-ն-ե-ն· Ն-ո-ն-ե-ն-ե-ն·

Ignominiosamente, *av.* honteusement. Ն-ո-ն-ե-ն-ե-ն-ե-ն· Ն-ո-ն-ե-ն-ե-ն·

Ignominiosamente, *av.* honteusement. Ն-ո-ն-ե-ն-ե-ն· անհնար-ե-ն· Ն-ո-ն-ե-ն-ե-ն·

Ignominióso , a, *a.* ignominieux, *se.* Ն-ո-ն-ե-ն-ե-ն· Ն-ո-ն-ե-ն-ե-ն·

Ignominióso , a, *a.* ignominieux, *se.* Ն-ո-ն-ե-ն-ե-ն· Ն-ո-ն-ե-ն-ե-ն·

Ignoránte, *sm.* ignorant, *e.* 2. grossier, *e.* անգէտ· անտեղեակ· 2· չգիտաւն· անուանանիս· անգրագիտ· ապանդ դպրոցեան· 3· տգէտ· տխմար· չիեակնադգիտ· անիրատ· գնդե-ն· Ն-ո-ն-ե-ն· 2· Էն-ե-ն-ե· Ն-ո-ն-ե-ն· ա-ն-ե-ն· Ն-ո-ն-ե-ն· 3· Ն-ո-ն-ե-ն· Ն-ո-ն-ե-ն· Ն-ե-ն-ե-ն-ե-ն·

Ignorantemente, *av.* par ignorance. յան-գէտս· ապիտութեամբ· գնդե-ն-ե-ն-ե· ա-ն-ե-ն-ե-ն·

Ignoránza, *sf.* ignorance, f. անգիտու-թիւն· ապիտութիւն· տխմար-թիւն· գնդե-ն-ե-ն-ե· Էն-ե-ն-ե-ն-ե· ա-ն-ե-ն-ե-ն·

Ignoránza, *sf.* ignorance, f. անգիտութիւն· ապիտութիւն· տխմարթիւն· գնդե-ն-ե-ն-ե· Էն-ե-ն-ե-ն-ե· ա-ն-ե-ն-ե-ն·

Ignoráre, *va.* ignorer. անգիտանալ· տգիտանալ· ոչ ճանաչել· գնդե-ն-ե-ն· Ն-ո-ն-ե-ն-ե-ն· Ն-ո-ն-ե-ն-ե-ն· Ն-ո-ն-ե-ն-ե-ն·

Ignorato , a, *a.* inconnu, *e.* անհնար· անգնահոգի· գնդե-ն-ե-ն-ե· Ն-ո-ն-ե-ն-ե-ն·

Ignóscere, *va.* secrétement. Ընդուզ· Ներել· գ-ե-ն-ե-ն-ե· գ-ե-ն-ե· Ն-ո-ն-ե-ն-ե-ն·

Ignotamente, *av.* secrétement. յանծանօթա-պատուէ· գնդե-ն-ե· Ն-ո-ն-ե-ն-ե-ն· Ն-ո-ն-ե-ն-ե-ն· Ն-ո-ն-ե-ն-ե-ն·

Ignóto , a, *a.* inconnu, *e.* անծանօթ· անյայտ· անհնար· գնդե-ն-ե-ն· Ն-ո-ն-ե-ն-ե-ն· Ն-ո-ն-ե-ն-ե-ն· Ն-ո-ն-ե-ն-ե-ն·

Ignudamente , *av.* à nu, tout nu. մերկ-մերկադամ· Է-ե-ն-ե· Է-ե-ն-ե-ն·

Ignudáre , *va.* dépouiller. մերկացուցանել· մերկել· Է-ե-ն-ե-ն-ե· ա-ն-ե-ն-ե-ն-ե-ն·

Ignúdo , a, *a.* nu, *e.* մերկ· մերկադամ· 2· մերկ· յայտնի· մերկ· 3· մերկ· մերկացեալ ի պատմիցն· 4· մերկ· անկեալ· գրկեալ· Է-ե-ն-ե-ն· Ն-ո-ն-ե-ն· 2· Ն-ե-ն-ե· Ն-ե-ն-ե-ն· 3· Ն-ե-ն· գ-ե-ե (Է-ե-ե-ե)· 4· Ն-ե-ն-ե-ն· Ն-ե-ն-ե-ն· — nato, nu, tout nu. մերկ ի Տիէ· մերկ ի մօրէ· Ն-ե-ն-ե-ն գ-ե-ն· Է-ե-ն Է-ե-ն-ե-ն·

— *sm.* le nu, m. մերկութիւն· Է-ե-ն-ե-ն-ե-ն·

Ignúno, *pr. m.* quelque, personne. ոմն· Ինչ· Ինչ· Ինչ·

Igrometría, *sf.* hygrométrie, f. խոնաւացա-փութիւն· Վերնեին-ե-ն-ե-ն-ե-ն-ե-ն-ե-ն·

Igrométro, *sm.* hygromètre, m. խոնաւացափ-ե-ն-ե-ն-ե-ն-ե-ն·

Igroscópio , *sm.* hygroscope , m. խոնաւացնե· գ-ե-ն· Ն-ե-ն-ե-ն·

Iguána, *sf.* iguane, f. կովագնաց Ա-մերիկեայ· Ընկեն տ-ե-ն Ն-ե-ն-ե-ն-ե-ն·

Il , (articolo singolare del genere mascolino). le, *l'*... Ե-ե·

— giardino, le jardin. պարտէզն· գ-ե-ն-ե-ն-ե-ն·

— *pr. m.* le, m. զնա· զայն· ն-ե-ն·

l'lare, *a. joyeux, se.* զուարճ. բերկրեալ. լուր. կեծկեծ — ուբեր. լեռն.

Ilarità, *sf.agaité, f. enjouement,* m. զուարճութիւն. զնծութիւն. լուբեր. ուրախու-թիւն.

Ilarôdi, *m. pl. hilarodes,* pl. m. պուճուճպէս կամ երգիչք զուարճապար նուագաց. Իւրեանք ճոռոփելով լուիչսերէ. խոնարհելիչք.

Ilarodia, *sf. hilarodie, f.* զուարճապար նուագք. Իւրեանք ճոռոփել.

Il di che, *c. c'est pourquoi.* վասն այսորիկ. վասն որոյ. նմին իրի. ըստ այնմ եղեալ էր.

Ileo, *sm. iléon, iléum, m. pl. ilion, m.* գալարեալ աղիք. երկայնն նուբբ աղեաց. Զ-ոսկր ազդաց. մին չերեք ազէրագ զբաստն. գիտի գնալիչքն. Զ. ոսկ գնա. գոհանալ էր իւ. սեպհականիչն ունի.

Iliaco, *a, a. iliaque.* զբասիք (մկանք). վերին. գոհանալ.

Passione iliaca, *passion iliaque, f. ileus,* m. վիճ բնդ բերանն գալ. սեռ ինչ սաստիկ. խլեալ սեբ-ան. գալ-ցաւ-ելոյ-ցն ներէ սեբ-ան-ի.

Iliade, *sf. l'Iliade, f.* եղիական երգ Հոմերեայ. էմբ լուիչ ոմի գոհանալ.

l'Ilice, *sf. yeuse, f.* ազոյի. թելաւոյ. վերնաբերեալ ազնէ.

Illacciáre, *va. lier.* կապել. պատլուծել.

— *vn. donner dans les filets.* անկանել յորոգայթն. որոգալ գոհալ.

Illagrimábile, *a. insensible.* անգութ. անապթրանի. վերհասելի.

Illaidire, *va. enlaidir, salir.* պատնեշել. պղծել. ներկրելի. գոհասելուծել.

Illanguidire, *vn. devenir languissant.* նուաղել. թաղանալ. պարապանել. թաղանիլ. պատլուծել. գոհալ-ելիկեն գնալ.

— *va. affaiblir.* տկարացուցանել. պարապանցուցանել. ըստ ներելոյ. գոհալելիկեն գնալ.

Illápso, *sm. chute, influence,* f. անկումն. հոսումն. գնալ. գնա.

Illaqueáre, *va. enchaîner, rendre esclave.* պրկանել. ի չղեայս. կապել. գերել. գնդիչ գոհալ. ներ լինել.

Illascivire, *vn. agir lascivement.* պանչուռել. չուպալել. չուպլել. ներգնեալ ըստ ցանկութեանց. գնդիչ ըստ.

Illatábile, *a. qui ne peut pas s'étendre.* որում անդնալ է տարածանել. ներելելենալ.

Illativamente, *av. conséquemment.* կարգապես. կարգապես ընդպրեղութեամբ. ներելելելել.

Illativo, *a, a. qui conclut, qui infère.* ընդպրեղութեան. ընդպրեղութեան. ներելելել.

Illáto, *a, a. apporté, causé, e.* անձեալ. բերեալ. եղեալ. առեիալ. ներելելելել. ըստ. հոգալ ըստ.

Illaudábile, *a. qui n'est pas louable.* պարսաւելի. եպերելի. գնդիչ նուագել. պալաներ.

Illazione, *sf. conséquence, f.* կարգ. ընդպրեղութեան. հաւանութեան յառաջին սասրեղութեան. գնդիչ եկեալ բանի. * մանպրերութեան. * հետեւութեան. ներելել. ոճ.

Illecebra, *sf. appât,* m. հրապոյրք. հրապուրանք. պարելիս. եւմ. գեղանի.

Illecebróso, *a, a. attrayant, e.* հրապարիչ. յանկուցիչ. գեղեցիկ ելոյթն. պարսաւ. գոհալ.

Illecitamente, *av. illicitement.* հակառակ օրինաց. յանդգնաբար. յանպատրաստ. անպարտ. հոգով. նոհոթել. գնդիչ-ելիկելել. ելոյթ.

Illécito, *a, a. illicite, défendu, e.* արգելեալ. անարժան. անօրէն. էասած. հոգով. գնդիչ ըստ. նոհոթալ.

Illegále, *a. illégal, e.* անօրէն. հակառակ օրինաց. * ապօրինաբար. նոհոթել. գնդիչելոյ.

Illeggiadrire, *va. rendre agréable.* գնդիչ. սիրելի առնել. բազում շնորհս ընծայել. գեղեցկացուցանել. գոհալ-ել. ելոյթն.

Illegittimamente, *av. illégitimement.* յանիրաւ. անիրաւութեամբ. անիրաւապէս. հոգով ելոյթ. նելելոյնն.

Illegittimità, *sf. illégitimité, f.* անօրէնութիւն. անօրէնն, անկարգն լինել. * ապօրինաբարութիւն. նելելելել.

Illegittimo, *a, a. illégitime.* անօրէն. անիրաւ. ապաորդի օրինաց. * ապօրինաբար. լեւսնալ. տալ-ելոյ-ցն. հոգով. ելոյթ գնդիչ. նելելոյ.

Illéso, *a, a. sain et entier, e. qui n'a point de mal.* անվթար. անապատ. ողջ. կատարեալ. ողջանդամ. ելոյթոյել. գեղեցկելոյ. ել. ել ել. գնդիչ.

Illetargháto, *a, a. en léthargie.* ըստ նմանեալ յոխտ եւ մերկութեան. գնդիչ գնդիչ-ելոյ ելոյթ. գնդիչ գնդիչ-ելոյ-ելոյ-ելոյ.

Illetteráto, *a, a. illettré, e.* առանց գրոց. անուսումն. անգրագէտ. տխմար. եւմ. նոտան.

Illibatézza, *sf. pureté, intégrité, f.* անարատութիւն. սրբութիւն. անբծութիւն. ելոյթ. գոհալելոյ.

Illibáto, *a, a. sans tache.* անարատ. անբիծ. սուրբ. ելոյթելոյ. գոհ.

Illiberále, *a. avare, mesquin, ne.* ագահ. ժլատ. կծծի. նոհոթալ. գնդիչ. նոհոթ.

Le arti illiberali, *les arts mécaniques.* մեքենագիտից. նատանական արուեստք. եւ ելելել

Illodâbile, *a.* *blâmable.* պարսաւելի. Ճեղնե Նախատելի է

Illucente, *a.* *brillant, e.* լուսաւոր. բիւրեղ. պայծառ։

Illudere, *va.* *tromper, jouer un tour.* խաբել. պատրել. Ծաղր առնել. ապտիպոյ. Նախատել կամ ելել։

Illujarsi, *vp.* *entrer en lui, le pénétrer.* մտանել ի նա. միանալ ընդ նմա. ծած կիր. ծածկ զանազ պէտ զմա։

Illumâre, *va.* *allumer.* լուսաւորել. Խոնել։

Illuminamento, *sm.* *illumination, f.* լուսաւորութիւն. պայծառութիւն. ելեզէ. Խնդրել։

Illuminare, *va.* *illuminer, éclaircir.* 2. *donner la vue.* 3. *éclairer.* լուսաւորել. լոյս տալ. 2. ընծայ պարգև. 3. լուսաւորել լուսիսա. լայտնել. Նորոգ ընդունակորհնեի. ելեզէ. ելայ. Նոր ելիչեի. պայծառել կամ ելել. 2. Նորոգնել. Նոր ելիչեի. 3. ոեւեզ կամ. 4. զիրեզ կամ Նոր ելիչեի։

Illuminativo, a, *a.* *illuminatif, ve.* լուսաւորական. լուսաւորիչ. պայծառելիչ. Նորոգնել։

Illuminato, a, *a.* *illuminé, e.* լուսաւորեալ. լուսաւոր. Նորոգնեալ. պայծառելիչ

— *sm.* *clairvoyant, qui voit,* m. 2. *baptisé,* m. լուսաւորեալ այսաչքն անօգ. աչեզ. 2. Հրկատ. միտեալ. Ծեղնե — ելեզէ. Ծեղ ելիչ։

Illuminati, *pl.* *illuminés,* pl. m. լուսաւորեալք. Հերետիկոսական որք պարծէին թէ ունանձինն լայտնաի թէնա ունիցին լայտնաութեան. Նուտա. 2. պայծառացուք. ելիչ. միտիսաիցիչ որ ելի գնաւորելին գիտել. խորհուրդս գաղտնի. Նայիս զելանա մարդկան երկրելիցս. զքրիստոս. զնա Նի ելիչ փոխանակ. պայմ զի Նահատակ. պայծառելիչեի. 2. Նորոգնելիչեր. Նորոգնելիչ։

Illuminatore, *sm.* *illuminateur, qui éclaire,* m. լուսաւորիչ. լուսաւոր. Նոր ելիչեի. պայծառելիչ։

Illuminazione, *sf.* *illumination, f.* լուսաւորութիւն. 2. լուսաւորութիւն. Նահատակ լուսոյ. Տրաւոց. ինելիչ. Նորոգնելիչեի. 2. պայծառելիչ. գիտելիչ. պայծառելիչ. 3. Նորոգնելիչ. Նոր ելիչեի. պայծառելիչ։

Illusingabile, *a.* *qui ne se laisse pas tromper par des attraits.* անհրապոյր. անխաբ. պարսաւելի. պայծառելիչ։

Illusione, *sf.* *illusion, f.* 2. *dérision, f.* գնորք. կեղծիք. պատրանք. պատիճ երեւոյթ. առ. պատրանք. տեսակ. մոտացածին խորհուրդ. խաբեութիւն. 2. կատականք. Ծեղնութիւն. խոսյ. ծաղրանք. առ. ելիչեի ելիչեի. 3. ելիչեի ելիչեի։

Illúso, a, *a.* *raillé, trompé, e.* խաբեալ. պատրեալ. Նայր ելայ. պայծառելիչ. Նախատելի ելիչեալ։

Illusóre, *sm.* *moqueur,* m. պատճառ. պատրիչ. Նախատելի խեղճ. պայծառ։

Illusoriamente, *av.* *illusoirement.* խաբեութեամբ. պատրանաբար. Հեղնելիչ. պայծառ։

Illusório, a, *a.* *illusoire.* պատիճ. խաբեպատիճ. Նենդաւոր. պայծառելիչ. խոսյ. պայծառ էոյ։

Illustramento, *sm.* *illustration, f.* լուսաւորութիւն. պայծառութիւն. փառաւորութիւն. 2. միտիսաիցիչ. Նոր. ընդունելիչ. ինելիչեր. ելիչեր. 2. Նոր։

Illustrâre, *va.* *éclaircir.* 2. *illustrer, rendre illustre.* 3. *éclairer, aplanir.* լուսաւորել. պայծառացուցանել. 2. առաւել, հռչակաւոր, երեւելի առնել. 3. միտիսել. լուսաւորել. Նորոգնելիչեի. գնորք ելիչեր. ընդունելիչ. 2. Նոր. ելիչեի ելիչեր. Նախատելի ելիչեի։

Illustratóre, trice, *s.* *qui éclaire.* լուսաւորիչ. 2. միտիսիչ. գնորք ելիչեր. 2. ինելիչեի. Նոր ելիչեի։

Illustrazione, *sf.* *clarté, f.* 2. *éclat,* m. 3. *illustration, f.* լուսաւորութիւն. 2. փառաւորութիւն. բարգաւանացք. 3. միտիսաիցիչ. ընդունելիչ. Նոր. 2. ելիչեի ելիչեի. լուս. Նոր. 3. ինելիչեր. Նոր։

Illústre, a, *a.* *illustre.* Հռչակաւոր. Հռչակաւոր. քաջնամուն. փառաւոր. Նոր. ելիչեի ելիչեի. պայծառ. Նոր. պայծառ. գնորք։

Illustremente, *av.* *d'une manière illustre.* փառաւորութեամբ. չքեղութեամբ. ելիչեի. ելիչեի ելիչ։

Illustrézza, *sf.* *illustration, f.* 2. *illumination, f.* փառաւորութիւն. բարգաւանացք. 2. լուսաւորութիւն. լոյս. ելիչեի ելիչեի. լուս. Նոր. 2. Նոր։

Illuviône, *sf.* *inondation, f.* Հեղեղ. ոտղոյզ. յորդումն ի ծովոյ. Նոր ելիչեի. ելիչ։

Illmânco, *av.* *au moins.* գոնէ. գէթ. գարէ։

Illmeno,

Ilo, *sm.* *hile, m.* պոռ արմատաց. ելիչեի ելիչեի. փոյթ ելիչեի. ելիչեի ելիչեի. Նոր ելիչեի. 2. ելիչեի ելիչեի. Նոր ելիչեի ելիչեի։

Il perche, *c.* *c'est pourquoi.* Ոմն ելի. վասն այնորիկ. Նոր ելիչ։

Imâge, *sf.* *image, f.* պատկեր. Նոր ելիչ։

Imago,

Imâgine, *ecc.* *v.* Immagine, ecc.

Imantopo, *sm.* *himantope, m.* փոկոտն. ելիչեի ելիչ. պոռ ոտիչ եւ արատաձեւ. Նոր ելիչեի։

Imantosi, *sf.* *himantose, f.* երկայնել. տատրել. ելիչեի։

Imbaccolâto, a, *a.* *chargé d'un paquet.* որ ունի Տրաք բան անձին. պռելոլ. Նիւելիչ։

Imbacuccâre, *va.* *mettre un capuchon, masquer, déguiser.* 2. *habiller.* Տանիել. զգեցուցիչ. պատրանս արկանել. 2. պրկուցանել. պատրելիչ ելիչեի. ելիչեի ելիչեի. 2. ելիչ պրկելիչ։

Imbagnaménto, *sm.* *action de se baigner.* լուացումն. ելիչեի. Նայիչ ելիչեի. լուանալ։

Imbagnâre, *va.* *baigner.* լուանալ. լուացուցանել. 2. ելիչեի. ոտղոյզ ելիչ. Նախատել. 2. ելիչեի։

Imbagnâto, a, *a.* *mouillé, e.* 2. *rusé, e.* լուացեալ. ելիչեալ. ոտղեալ. 2. Նենդաւոր. Նորոգնելիչ. ելիչեի. 2. ելիչեի. Նելիչ։

Imbalconâta (rosa), *sf.* *rose de Provins,* f. վարդ պրովինեայ. վարդ ելիչ ի գոն ելիչեի. Նելիչ ելիչեի։

Imbaldanzîre, *va.* *s'enhardir, s'enorgueillir.* ելիչեի. Նոր. Նոխանալ. խրոխտել. ելիչեալ պատրանաբար. ելիչեալ. խորհրդանիկ. ելիչեի ելիչեի։

Imbaldîre, *vir.* Նոխանալ. խրոխտել. ելիչեալ պատրանաբար. ելիչեալ. խորհրդանիկ. ելիչեի ելիչեի։

Imballâggio, *sm.* *emballage,* m. կապելն զեւ-

սին. 2. բեռնիլ. Խոտ գաղտնա. տորմ. 2. Խոտ.

Imballare, *va.* *emballer.* *վանդակիլ. կապել բեռնիս. գեներ գեներ գաղտնա. Խոտ գաղտնա.*

Imbalordire, *vn.s'étourdir.* *տպչել. Ճանդրամնալ մտալ. լսելընտրիլ. տերտերչիլ.*

Imbalsamare, *va.* *embaumer.* *պատել. օծանել. բադամանիներ. Խնկերեներ Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա.*

Imbalsamazione, *sf.* *embaumement*, m. *օծանելը բադամանիներ. Խնկերեներ.*

Imbalsamire, *vn.* *devenir baume.* *գառնալ բ բադամանիներ. գեներ գաղտնա. Խոտ գաղտնա.*

Imbambagellato, a, *a.* *lissé, poli, e. 2. délicat, e. souple.* *ղղրկ. չղկալ. 2. Խոտ գաղտնա. տերտերչիլը. 2. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա.*

Imbambagiare, *va.* *envelopper dans du coton.* *պատել. Ճանդրել բամբակաս. Խոտ գաղտնա. տորմ.*

Imbamboláre, *va.* *avoir les larmes aux yeux. 2. s'attendrir.* *լնալ. լի լինել աչաց պատասաս. 2. Ի գոհի Խանդագաղթել. յուզել Խնածից. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա. 2. Ամբոխ.*

Imbandigione, *sf.* *viande prête à être servie.* *Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա.*

Imbandimento, *sm.* *vie, f. պատրաստեալ. չղրկիներ. կերակուր. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա.*

Imbandire, *va.* *dresser les viandes.* *Ճանդրել, չղրկիել. կերակուրս. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա.*

— la mensa, *servir.* *բերել. կերակուրս բ սեղան. սեղան չղրկիել. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա.*

Imbarazzare, *va.* *embarrasser.* *չխոճել. խառնաճել. 2. արգելուլ. խոչընդոտ, խոչ լինել. 3. արկանել բ Ճղաս. բ միշաս. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա. 2. Խոտ. տմտ. 3. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա.*

Imbarázzo, *sm.* *embarras*, m. *արգել. խոչընդոտ կրճիտ. պատաղիչ. 2. Ճղաս. Ճղագեղեցիկ. միշաս. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա. 2. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա.*

Imbarbarescare, *va.* *remplir de barbarismes.* *խոչընդ բառիս լնալ. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա.*

Imbarbarirsi, *vp.* *devenir cruel, barbare.* *անագդալի. անագդալ լինել. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա.*

Imbarberescare, *va.* *emboucher, faire la leçon.* *բան բ բերան գնել. ատամանել. ֆեղ Ճղրկեր. Խոտ գաղտնա.*

Imbarberescatóre, *sm.* *gardien des chevaux barbes, m.* *ատաղիկ Ճիոց պահնապան. տրամ. Խոտ գաղտնա.*

Imbarberire, *vn.* *v.* **Imbarbarirsi.**

Imbarbogire, *vn.* *tomber en enfance.* *գամանդել. Ճիմարել. ազգատել. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա.*

Imbarcamento, *sm.* *embarquement*, m. *մտալ. մտանեցնել բ Խոտ. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա.*

Imbarcare, *va.* *embarquer. 2. porter, donner.* *գնել. Ճառել բ Խոտ. 2. ատաղ. տալ. Խոտ գաղտնա. 2. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա.*

— *vn. s'embarquer.* *Ճղանել, մտանել բ Խոտ. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա.*

Imbarcarsi, *vp.* *s'engager dans des affaires embrouillées.* *Ճղանել, մտանել բ Խոտ. 2. Ճարել բ սեր. սիրել. 3. ըմբռնել բ գործ Ճղ. ձեռ, դժուարին. չարել, անկանել բ պատահիլս. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա. 2. Խոտ գաղտնա. 3. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա.*

Imbarcato, a, *a.* *embarqué, e. 2. amoureux, se.* *մտնալ բ Խոտ. Խոտ գաղտնա. 2. սիրելի. Ճարեալ բ սեր. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա. 2. Խոտ գաղտնա.*

Imbarcatóre, *sm.* *qui charge un bâtiment.* *որ Ճառէ բ Խոտ. որ պատրաստէ բեռանալ գնաց. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա.*

Imbarco, *sm.* *embarquement m. 2. chargement, m. 3. engagement, m.* *մտալ. մտանելը բ Խոտ. 2. պատրաստելը գնաս. 3. ըմբռնելը. գրաւելը բ գործ Ճղ. Ճիշտ. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա. 2. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա. 3. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա.*

Imbardare, *va.* *barder un cheval. 2. charger. 3. allécher, captiver.* *Ճղագեղեցիկ. վառել. զերհատել բ զէն եւ բ գարդ. պատասպրել. զերհատել. 2. բեռնիս կապել գրաստոց. 3. Ճրագարկել. յանկերգանել. գրաւիչ լինել. 2. Խոտ գաղտնա. 3. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա.*

Imbardársi, *vn.* *s'enivrer d'amour.* *Ճարեալ. Ճղանել բ սեր. արբել. Խոտ գաղտնա.*

Imbarráre, *va.* *barrer, fermer avec des barres. 2. embarrasser.* *արկանել. Ճիպ փակել. 2. արկանել. չափել բ Ճղաս. բ միշաս. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա. 2. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա.*

Imbasamento, *sm.* *base, f. embasement*, m. *խարիսխ. Խոտ գաղտնա.*

Imbasceria, *ecc* *v.* **Ambasceria**, *ecc.*

Imbastardimento, *sm.* *abâtardissement*, m. *ապազանալ. չգանալիլն. փոխանակիլն. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա.*

Imbastardire, *vn.* *dégénérer.* *ապազանալ. գառնալ չգանալին ազնականալին. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա.*

— *va.* *abâtardir, altérer.* *ապազացուցանել. փոխել. ապականել. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա.*

Imbastáre, *va.* *mettre un bât.* *Ճամեսել. գնել Ճամբս. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա.*

Imbastimento, *sm.* *bâti, m. action de faufiler, f.* *Ճարեալ. Ճղանելն. յղկ կցած. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա.*

Imbastire, *va.* *bâtir, faufiler. 2. préparer la table. 3. commencer une affaire.* *Ճարել. սեղան կազել. կարել. 2. պատասպել. զօրինել. զանգան. 3. սկսանել. սկիզբն առնել. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա. 2. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա. 3. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա.*

Imbastitúra, *sf.* *bâti, m. couture à longs points, f.* *Ճարեալ. Ճղանելն. կցած. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա. Խոտ գաղտնա.*

Imbásto, *sm.* *bât, m.* *Ճամեսս. Խոտ գաղտնա.*

Imbättere, *vn.* \se rencontrer par hasard.
Imbättersi, *vp.* \Համդիպիլ. պատահիլ. ըս-ի կելըս-. օգ-ռնիլ.
Imbätto, *sm.* rencontre, f. 2. obstacle, m. պատահումն. 2. խոչ. խոճմ. ըս-ի կելըս-. խոչընդոտ. 2. կեղեւ. մաղ.
Imbaläre, *va.* fermer dans une malle. դնել, փակել յամպուղ. ամպուղս ձօնիս.
Imbavagliäre, *va.* boucher les yeux, déguiser, masquer. Համրկել զերեսս, զդլուխն. պատրուակս արկանել. պատել զաչս. դ-ղէմս. կեղ-ելանիս ծածկիլ.
Imbaväre, *va.* salir de bave. ապտակել. Համ-կել զբերանէից. օգ-ռնիս ըս- ակ ելընիս.
Imbeccäre, *va.* abecquer, donner la becquée. 2. emboucher qn. կերբ ի բերան դնել Համ-դոց. Համբիլ. 2. բանս ի բերան դնել. ի-ն լսելիր լինել. ուսուցանել. ակ-ղնիս կեր ձօ-ռաձ. 2. ֆիլ. եղ-ի-ն վէրիս.
Imbeccäta, *sf.* becquée, f. 2. leçon, instruction, f. 3. occasion favorable, f. կերբ Համբիլ կեր ոք ի միում Ժամսի ի բերան Համդոց արկանի. 2. խրատ. ի-ն ըսարուհանիս. 3. պատեհ Ժամ. Ժամկարապարտղ. կեր. պէր տե-ն-ա ֆօ-ռս վէրչինի կեր. 2. ֆիլ. եղ-ի-ն. 3. ֆօ-ռաբոն. տե-ւնիս.
Pigliar l' —, se laisser séduire par des présents. կաշառս առնուլ. ըս-ւնիլ կեր-ի-ս. ակ-ռ-ուելիի ալ-ն.
Pigliar un' —, s'enrhumer. պատահել գաղտ Համարն ի գլուխն. ժամեալ ի գրաղ-ս-ի-ս ալ-ն. ակ-ռ ալ-ն.
Imbecheräre, *va.* suborner. 2. étourdir. կաշառել. կաշառանաւթս, կաշառարեկ առնել. 2. ապչեցուցանել. եղ-ի-ն-ի-ն. ըս-ւնիլ վէրչ-ի-ն. տե-ւնիս ոչ-ւնան ալ-ն.
Imbecille, *a.* faible. 2. imbécile. տկար. անզօր. 2. տկար, անբան, տգուշ (մոդ). 3. տկարամիտ. պակասամիտ. տգուշ. գռեհ. ֆօ-ւվէրնիս. 2. գռեհ, Համ-ն (ըս-ւ). 3. ակ-ռ-ւնէ գռեհ-ի-ն. տե-ւնիս.
Imbecillità, *sf.* faiblesse, f. 2. imbécilité, f. տկարամիտիւն. անզգամիտիւն. 2. ֆիանձրամիտիւն. տկարութիւն. գռեհ-ի-ն. ֆօ-ւվէրնիս-ի-ն. 2. գռեհ-ի-ն-ի-ն.
Imbelle, *a.* faible, lâche. տկար. անզօր. վատասիրտ. ճեղճ կերբ-ս. ֆօ-ւվէրնիս-ի-ն.
Età —, jeune âge, m. ամբ տանի. Anni imbelli, *ի կոտ-ի-ն-ա. Ժամադ է-ն-ի-ն Համակ.* տեղ-ի-ն-ի-ն. ըս-ն-ս-ի-ն. ըս-ի-ն-ի-ն.
Imbellettäre, *va.* farder. ազդուել. ի Համբոր է-ն ի ազդոյ չարել. 2. պատ-ն-ել. զարդարել. ճ-ւ-ի-ն. ըս-ն-ս-ի-ն տե-ւնիս. 2. տե-ւնիս. ըս-ո-ւնիս-ի-ն. տե-ւնիլ-ի-ն.
Imbellire, *va.* parer, orner, embellir. զեղգիայտ-ցուցանել. պատ-ն-ել. զարդարել. ի-ն-ի-ն-ի-ն-ի-ն. տե-ւնիս-ի-ն. տե-ւնիս.
Imbellirsi, *vp.* se farder. ի ազդոյ է-ն ի Համբոր չարել. ճ-ւ-ի-ն տե-ւնիս-ի-ն. ի-ն-ի-ն-ի-ն.
Imbendäre, *va.* mettre un bandeau. կապել. զայրագոյն-ի կապել պատանաւ. զեղ զվարսանալն ի գլուխն. տալ տալ ֆօ-ւն. ի-ն-ի-ն տե-ւնիս. տե-ւնիս տե-ւնիս.
Imbendatüra, *sf.* action de bander, f. ա-ծելն զվարսանալ. պատելն. տե-ւնիս տե-ւնիս.
Imberbe, *a.* encore sans barbe. անմազութս. տե-ւնիս-ի-ն. ի-ն-ի-ն.
Imberciäre, *va.* frapper au but. Համրանել. զիարեցուցանել ի նպատակն. ի-ն-ի-ն տե-ւնիս.
Imbercio, *sm.* l'action de frapper au but, l'. 2. le but, m. զիարեցուցանելն. 2. նպատակն. ի-ն-ի-ն տե-ւնիս. 2. ի-ն-ի-ն.
Imbere, *v.* Imbevere.
Imberettäre, *va.* mettre le bonnet. դնել ի գլուխն գնեզ. ի-ն-ի-ն, ակ-ղ-ի-ն ֆօ-ռ-ի-ն.
Imbertescäre, *va.* munir de parapet. ամրացուցանել պատ-ն-ել. պատեղ Համդեղել. ի-ն-ի-ն ֆօ-ռ-ի-ն.
Imbertonärsi, *vp.* s'amouracher. Համրանել ի սէր. ի-ն-ի-ն ալ-ն.
Imbestialire, *va.* devenir furieux, brutal, Imbestialirsi, *vp.* \se mettre en fureur. զամանալ. զայրանալ. կատաղել. զայրանալ. պատեղ. ի-ն-ի-ն-ի-ն. ֆօ-ռ-ի-ն. ի-ն-ի-ն-ի-ն.
Imbestiäre, *va.* abrutir, abêtir. անասնոյ նմանեցուցանել. անասուն առնել. ի-ն-ի-ն ի-ն-ի-ն-ի-ն. ի-ն-ի-ն ի-ն-ի-ն.
Imbestiärsi, *vp.* s'abrutir. անասնոյ նմանել. զոյն զանասնոյ զոյնել. ի-ն-ի-ն ի-ն-ի-ն. ի-ն-ի-ն ալ-ն.
Imbeveräre, *va.* faire boire. ապրուցանել. ի-ն-ի-ն.
Imbevere, *vn.* s'imbiber. ծծել. խմել. քամել. իմանալ. ընդ. ազդել. ի-ն-ի-ն. ի-ն-ի-ն. (ոսոյսո) ի-ն-ի-ն ի-ն-ի-ն.
— *va.* inspirer, persuader, instruire. Համոզանցուցանել. ուսուցանել. միտս դնել. զայրել. ի-ն-ի-ն. ի-ն-ի-ն-ի-ն. ի-ն-ի-ն ալ-ն.
Imbeversi, *vp.* s'imbiber. ծծել. խմել. ընդ. իմանալ. ի-ն-ի-ն. * ապագրի. ի-ն-ի-ն. ազդոյ ի-ն-ի-ն ալ-ն. ի-ն-ի-ն ալ-ն.
Imbevüto, a, *a.* imbu, pénétré, e. իմացեալ. ծծեալ. ընդունելի. պատեալ. ըզեալ. ընդունելի. * ապագրած. ազդալ. ի-ն-ի-ն. ի-ն-ի-ն. 2. գրճեալ. ի-ն-ի-ն ալ-ն. ի-ն-ի-ն-ի-ն.
Imbiaccamènto, *sm.* application du fard, f. ակամն ալ ապիակաս. դիր ապիակի. ի-ն-ի-ն-ի-ն. ի-ն-ի-ն-ի-ն ալ-ն.
Imbiaccäre, *va.* farder avec du blanc. ծա-ի-ն-ի-ն. ներկանել ապիակաս. ի-ն-ի-ն-ի-ն.
Imbiacçäto, a, *a.* fardé avec du blanc. 2. feint, e. ներկեալ ապիակաս. 2. ապ-ն-ն-ն. պատիր. ի-ն-ի-ն-ի-ն. 2. ակ-ղ-ն. ակ-ի-ն.
Imbiadäre, *va.* emblaver. ցանել, սերմանել զցորեան. ի-ն-ի-ն.
Imbiancamènto, *sm.* action de blanchir, f. 3. fraude, tromperie, f. ապիակացուցանելն. 2. ի-ն-ի-ն. 3. խաբեութիւն. ծնդացութիւն. ա-ւ-ի-ն. ի-ն-ի-ն. խ-ի-ն-ի-ն. 2. ա-ի-ն-ն. 3. ա-ի-ն.
Imbiancäre, *va.* blanchir. 3. expliquer. éclaircir. 4. rendre pâle. 5. suborner. ապիակացուցանել. ապիակ առնել. 2. ի-ն-ի-ն. 3. ա-ի-ն. ի-ն-ի-ն. 4. ա-ի-ն.

նել. գեղեցիկացնել, գունաւորել հեղուկ գերեսաւոր. 5. կարապել, կարապուիլ, կարապուիլ առնել. ալաբաստրել. ներկել. 2. գաւաթ կնիք. 3. ճոռ, լերկ վերջ. 4. ապրշտիկ. ինչպէս պէտ պէսոտ կնիք. 5. բեղկիկ վերջ.

— vn. se blanchir. սպիտականալ. սպիտակել. պղտորել. պղտորուիլ.

Imblancatóre, sm. barbouilleur, qui blanchit les maisons, m. ներկ. պղտորող.

Imblancatúra, sm. blanchissage, m. սպիտակացուցանելի. ալաբաստրելիս.

Imblanchíre, va. blanchir. սպիտակեցուցանել. սպիտակ առնել. պղտորել. պղտորուիլ.

— vn. avoir un pied de nez, rester confus. անամեայ. ներիւ պղտիս լինել. նեղանալ. ամչել. ամիսի պէս ընկճուիլ.

Imbicocearsi, vp. s'enfermer dans une bicoque. բանիլ, գաղարել յամրակս. փակուիլ ինչպէս ամրոց.

Imbietolire, vn. s'attendrir. արգասաւել. խանդագանալ. ոջոնիլ. խնդրելի լինել.

Imbiettâre, va. mettre le coin pour fendre. վառել երիվի (ի փայտ զոսն ներծղոյ). (ետրա ի չէն տաշոնս) չէնի օգնական.

Imbiettârsi, vp. rester ferme, bien fixe. ամառաւոն կալ. ամրի տալրուիլ.

Imbigiârsi, vp. devenir gris. գորշ. թեռնի լինել. գոշ. ելը ալիս.

Imbiondâre, va. rendre blond. գարձուցանել, փոխել ի գոյն խարտեաշ. խարտեաշ գործել. գեղեցկացնիմ. գեղեցկել կնիք.

Imbiondíre, va. rendre blond. խարտեաշ գործել. գեղեցկացնիմ.

— vn. blondir. խարտեշանալ. գեղեցկացնիմ. ոսկեշանալ.

Imbisacciâre, va. mettre dans une besace. արկանել ի բակեզիկին. հեղեզիկ ելտնի.

Imbisognato, a, a. affaire, e. բազմագոյ. գասաւորեալ. համաձայն առնիկ. ծեկցող.

Imbitumâto, a, a. enduit de bitume. ծեփեալ կպահեղիմով. ջիթիկ. ջիթի ոսկեղը.

Imbiutâre, va. mettre un emplâtre. դնել ապեղանիս. վերնիր ելտնի. եռեցնելտնի.

Imbizzarrimento, sm. colère, f. գասաւցուցք. գասամանալի. եռելի. ոտրեշնելի.

Imbizzarire, vn. entrer en fureur. գասամանալ. ոտրշնել. եռլիս կերթի.

Imboccâre, va. mettre les morceaux à la bouche de qn. 2. fig. emboucher qn. instruire. 3. emboiter. 4. apprendre. ջամբել. դնել կերակուրն ի բերան ոմոյ. 2. բանս ի բերան դնել. ուսուցանել. ներկրիր լինել. 3. դնել. ագուցանել. ընդելուցանել բերան ի բերան. 4. ուսանել. ի միս առնուլ. ուշելտնի ելտնի. ներկրիր. 2. ջնի վերչիս. եռլիս-ելտնի. եռլերնիր. 3. ուշելտ ուշելտ կերակրիր. ելտնի. 4. եռլերնիր.

— col cucchiajo vuoto, faire semblant d'enseigner. ուսուցանել կերպարանիլ. ուսուցիս եռլերնիր կեօրնիրիր.

— l' artiglierie, démonter le canon des ennemis. ջարիանել, անպիտան առնել զերան պատերազմական ամօիոցն ձգելոց. ներկրիր ուշելտ գերդոց. ելտնիլ-եռլերնիր.

— vn. s'emboucher, se décharger. 2. engrener, թափել, ջանել (չկոց). 2. ջնանել անասնոց անուց իրեր ի միշ անասնոց միոյն. խառնել անասնոց անուց զոգ միմեանս. (ներկրիր. ետրա) ուշիս, գեղեցկելտնի. 2. ետրերտիլ ուշելտ ոտրեշնելտնի եռլերնիր.

Imboccatúra, sf. embouchure, f. 5. bout d'une rue, débouché, m. 6. engrenage, m. գանդանատեղ. (ջանի ատելի ոչ ի բերան ձգոյ մոտեի). 2. գեղեցկանդերձ. բերան գեղոց. 3. բերան փչելով. նուագարանոց. 4. օրինակ պատշաճելոյ գերագրանդի ի բերան. 5. ելը. գլուխ ճանապարհի. պատառատ. 6. խառնուածն առանձնոց անուց զոգ միմեանս. ելտնելտնի. գեղեցկելտնի. 2. գեղեցկելտնի. ելտ ուշելտ. 3. գեղեցկելտնի ուշելտ. 4. գեղեցկելտնի ուշելտ. 5. իբ. ելտնելտնի. ուշելտ. ուշելտ. 6. ելտնելտնի գեղեցկելտնի ոտրեշնելտնի եռլերնիր.

Imboccâre, va. décrier, décréditer. առակել. պատասել. ջամբասել. ոտ գեղչիս. ելտնիլ եռլերնիր. գեղեցկելտնի.

Imboglientâto, a, a. bouillant, e. եռացեալ. եռնոտ.

Imbolâre, va. dérober. գողանալ. ելտնիլ.

Imbolio (d'), av. en cachette, à la dérobée. գաղտուկ. գաղտագող. ներկրիր. ել ելտնալ. գեղեցկելտնի.

Imbollicamento, sm. ébullition, f. ջազանար. եռոտ-գերդոց.

Imbollicâre, vn. se remplir de taches rouges. ջնալ ջազանարիք. եռալ. բարբարիք կեղոյն. գեղոտիլ ելտնիլ. գեղոտիլ ելտնիլ. գեղեցկելտնի.

Imbolsimento, sm. asthme, m. Ջանդանարիք. գեղանարիք ջնոյ. Ջանդանչնելտնիլ. ելտնելտնիլ. ելտնելտնիլ.

Imbolsíre, va. rendre paresseux, efféminer. Ջուլացուցանել. ուղիկ. ներկրիր ելտնիլ. ներկրիր.

— vn. devenir poussif. գեղանալ. ջնել. ելտնելտնիլ ուշելտ.

Imbonîre, va. calmer. 2. caresser. գիրացուցանել. ջանդանալ. Ջանդարանացուցանել. 2. ողորել. Ջանանելտնալ. եռոլերնիրելտնիլ. գեղեցկելտնիլ. 2. գեղեցկելտնիլ ուշելտ.

Imborhottâto, a, a. fait en forme de barque. կազմել ըստ կերպարանաց նաւակ. գեղեցկելտնիլ ելտնելտնիլ.

Imborchiâre, va. (t. di mar.) embosser. կապել ոտրի գնան. ներկրիր ոտ երբեք գոչ ելտնիլ.

Imborgârsi, vp. se remplir de bourgs. ամանալ. ջնալ ամանաւոր. բազմանալոյ. չէն լինել (քաղաքաց). եռոտոտ ուշելտ. եռելիլելտնիլ ելտնելտնիլ.

Imboriâre, vn. s'enorgueillir. փքալ. ամբարտաւանել. ջազանարելտնիլ. ներկրիրելտնիլ. ներկրիրելտնիլ.

Imborsâre, va. embourser. 2. avoir. արկանել ի քսակն. 2. ունել. ներկրիր ելտնիլ. 2. (գեղեցկին) ուշելտ. ելտնիլ.

Imborsatúra, } *sf. action d'embourser*, f. Imborsazióne, } արկանիքը ֆ քսակին · ժ-ից֊ելը ֆ-ին ·

Imboscaménto, *sm. embûche*, f. դարան· որոգայթ · ժ-ուածք · դարան ·

Imboscáre, *vn.* } *s'embusquer. 2. se cacher.*

Imboscársi, ep. } ֆ դարան մտնել · դարանամուտ լինել · դարանել · 2· ֆ թաքնել· գաղտնի ֆ-ուածս, ժ-ուելը ֆ-ին· ֆ-ուած ֆ-ուրեք · 2· ժ-ածնիմք · ինչ֊կնին ·

Imboscáta, *sf embuscade*, f. դարանակալքֆին· դարան· ֆ-ուած · ժ-ուելը ֆ-ին· ակնկին·

Imboschíre, *vn. devenir sauvage*, se *couvrir de bois.* անասնանալ· վայրենանալ· ծառ ելնել ծառնանիմք ·

Imbossolare, *va. latter. 2. mettre les billets dans la boite pour les élections.* ասբասկանան գրծել · 2· արկանել ֆ տուփ քաղիք· ֆերակ ելնել ընտրելու · ֆուիներ ֆ-ուելոմք · 2· ֆ-ուր ֆ-ուրեքուան ոմնի ·

Imbottáre, *va. entonner. 2. boire avec excès, arquebuser*, բնել ֆ կարան · 2· գինի չաս ըմպել· արբենալ· ֆելբա ֆ-ուիք· ժ-ը ֆ-ուրեք · 2· ֆեր ելե ֆ-ուրեք էիքե ·

-- nebbia, (star ozioso) *se tenir les bras croisés.* գասպի · պարապուրդ կալ· որ֊ֆ ֆ-ուրեմ ·

— sopra la feccia, *faire faute sur faute.* գլանգանս յանգանաք սրբել· ֆ-ուիյ ֆ-ին· ֆեֆ-ուելն էիքե ·

— all' arpione, *acheter le vin en détail.* գինի օրականաս գնել ֆաճ ի֊ֆրոյ գինուիքս· ֆ-ուլանիս էիքե էնելոց ֆ-ուճե ·

Esser da —, *être sûr de qc.* ասդղ· հաստատութեամբ գիտել· ֆ-ուճեն գիտե· էիքե ընճե ·

Imbottatójo, *sm. entonnoir*, m. ձագար կապաղ· ֆելը ֆ-ուիմ ·

Imbótte, *sf. intrados*, m. գագաճ· ֆորուած, գդ կամիմք· ֆեֆերնիման ֆելը֊ուր· էլ, ֆ-ուլ ֆ-ուրեք ·

Imbottíre, *va. piquer une jupe, faire* կարել գասուիս· գմիրարկուս որ լինալ բանքան էիքե · ֆ-ուրեմ ֆ-ուելը որ ներնէն ոշ ֆեֆերե · էրելու էրելու ֆ-ուլ ֆեֆե ·

— il giubberello, *donner des coups (de bâton).* Հարքանել (գանգանալ). ծեծել. ֆեֆերե ·

Imbottíto, *sm. camisole piquée*, f. բանկոն լինալ բանքան· էրքե ·

Imbottitúra, *sf. piqûre*, f. ֆիս կարան վերարկուաց որ բանքանալ· լրդղմ լինալ էիքե· էրքե· էրքան ֆեֆիլ ·

Imbozzacchíre, *vn. ne pas profiter, (parlant des animaux)*, manquer, (parlant des plantes). գժուարան ապնել· չանել· լրջուանալ· հաս գլուխե · գդղանանիմք · ոշխ֊ֆեֆե · ֆիճ ֆ-ուրեք ·

Imbozzimáre, *va. coller les fils de la chaîne d'une toile avec le chas. ածանել գմիլս ասապիճ ասպեձով ·* գդեղանանաք որ֊ֆ ֆիճ էիքե էրելիճ հալելէիքե ·

Imbracáre, *va. embraquer.* պատել, կապել գիմե լուանաս. առ ֆ ձգել· լէրեմ էիքե ֆիճ էիքե ֆ-ուրեմ, ասբան ·

Imbracatója, *sf. embrassoire*, f. ունելիք հագցոց· ֆելո ֆ-ուճեն֊ոց ·

Imbracatúra, *sf. action d'embraquer*, f. պատելու կապելն լուանաս. առ ֆ քարշել· լէրեմ էիքե ֆիճ էիքե ֆ-ուրեմ, ասբան ·

Imbracciáre, *va. passer son bras dans. 2. embrasser.* անցուցանել, դնել ֆ բազուին· 2· ընդգրկել· ֆ-ուլաս լէրեմ էիքե· 2· ֆ-ուճեն֊ֆ-ուճեն ·

Imbracciatóje, *sf. pl. embrassoires*, f. pl. ունելիք ուսերոցաց· ֆ-ուլաս֊Ֆ-ուլաս ֆ-ուլաս·

Imbracciatúra, *sf. poignée*, f. գաստապան· ֆ-ուճեն֊ֆ · ֆ-ուլ ·

Imbragacciáto, a, *a. embourbé, e. gluant.* լամպուրտ ·

Imbragáre, *va. coller du papier sur un feuillet déchiré, raccommoder. մանգանել գաստառուած քարտիճից· ֆեֆ-ուլը էրելիճ ֆ-ուելն էիքե֊ուլ էիքե֊ուլ ·

Imbragatúra, *sf. raccommodage*, m. մանգանելն գաստառուած քարտիճից· ֆեֆ-ուլը էրելիճ ֆ-ուելն էիքե֊ուլ էիքե֊ուլ ·

Imbramársi, *vp. avoir envie.* ցանկալ· ասեղանալ· որ֊ֆ-ուելիք· ֆ-ուիճ ·

Imbrancáre, *vn. entrer, se remettre dans un troupeau.* մտանել, խառնել ֆ հօտն· ֆ-ուրեմ֊ուր լէրեմ, ֆ-ուրեմ ·

Imbrandíre, *va. mettre l'épée à la main.* առնալ գասւսերն, գվարպապուն ֆ ձեռն· ֆ-ուլեմ էիքե ուլեմ ·

Imbrattamónte, *sm. salissure*, f. պատգամբիքն. պղծութիւն· ֆ-ուրեմ֊ուլեմ· ֆեր ·

Imbrattamóndi, *sm. brouillon*, m. խառնիչ· պղծիչ· ֆ-ուլեմ֊ուլեմ· ֆ-ուլեմ ·

Imbrattáre, *va. salir, gâter.* պատեզել· չաղանել· ֆ ամ֊ուել· պղծել· ֆ-ուրեմ֊ուլեմ· ֆ-ուլեմ֊ուլեմ· ֆեֆ-ուլեմ ·

Imbrattatúra, *sf. salissure*, f. *2. ébauche*, f. պատգամբիքն· գագաճութիւն· պղծութիւն· 2· ծրագիր· ֆ-ուրեմ֊ուլեմ· ֆ-ուլեմ֊ուլեմ֊ուլեմ· ֆեֆ-ուլեմ· 2· ֆ-ուլ ·

Imbratteria, *sf. souilture*, f. պատեզամբիքն· ֆեֆ-ուլեմ ·

Imbratto, *sm. ordure*, f. *2. mangeaille des cochons*, f. *3. dette*, f. պատ· պատեզութիւն· գագաճութիւն· պղծութիւն· 2· կ֊ֆաղալ խոզից· 3· պարտիք· ֆ-ուրեմ֊ուլեմ֊ուլեմ· ֆեֆ-ուլեմ· 2· ֆ-ուճեն֊ֆ ֆեֆ-ուլեմ· 3· պղծ· վիրեմիք ·

Imbrecciáre, *va. frapper au but. Հարկանել ի նպատակն· Նչանա տալ ·*

Imbréntina, } *sf. lédum*, m. *2. fig. intrigue*, f. գանգանան· ապիակ քնիկ ֆաս· 2· տաղտապ· ներքուեիքն· որ ներ գալ· 2· տալտալ· ըմբռնել· ըմբռնիչ ·

Imbreviatúra, *sf. abréviation*, f. Համառօտութիւն· Համառօտ բան· գիր· կրճիչ· կճիռ ·

Imbriacaménto, *sm. enivrement*, m. արբեցութիւն· ֆեֆ-ուլեմ ·

Imbriacáre, *va. enivrer.* արբեցուցանել· ֆեֆ-ուլեմ֊ուլեմ ·

— *vn.* } *s'enivrer.* արբենալ· ընդ

Imbriacársi, *vp.* } ֆինիս մտանել· ֆեֆ-ուլ ֆել· ֆեֆ-ուլ ընճե· ֆեֆ-ուլեմ֊ուլեմ ·

Imbriacatúra, } *sf. ivrognerie, ivresse*, f.

Imbriachezza, } արբեցութիւն· ֆեֆ-ուլեմ ·

Imbriáco, a, *a. ivre.* արբեալ · գինեգին. * գինով · գինեթաղ · էնէլ · գոմ :

Imbricconíre, *vn. devenir coquin.* չարանալ · չարախառնուիլ, ի չարութիւն դառնալ · գինեգին կամ · գինեթաղ կամ · գինեմոլ կամ · գինեսէր կամ · գինեսիրտ կամ · գինեսոյր կամ · գինեսոյր կամ · գինեսոյր

Imitáre, *va.* *imiter.* Նմանել, նմանող լինել, երեսել դէնս. ուսնելուիս. ուսնելու ելանելուիս. նմանելու նիւթս.

Imitativo, a, *a.* *imitable.* արժանի նմանելոյ. ուսնելու ելանելու ելանելուիս.

Imitazione, *sf.* *imitation, f.* նմանութիւն. նմանող լինել. ուսնելուիս. ուսնելու. նիւթս.

Immacchiársi, *vp.* *se cacher dans un buisson.* թաքչել, գաղտել ի մէջ թփոյց. ընկերուիս ուսնելուիս.

Immaciante, *a.* *qui ne moud pas.* որ ոչ ագայ. խոյնելուիս.

Immacolare, *va.* *souiller.* պղծել. շաղախել. ներել նիւթս. պիսուցանել.

Immacolatamente, *av.* *sans tache.* սրբապէս. անարատ անարատութեամբ. անարատ. ներելուիս. ներուիս.

Immacolato, a, *a.* *immaculé, e. sans tache.* սուրբ. անբիծ. անարատ. ներելուիս. ներուիս.

Immaginabile, *a.* *imaginable.* զոր մարթի է ածել. գծուած. ածելոյ անելի. նկարել ի մտի. խոյս. ելս. ելանելուիս. ներելուիս ելանելու.

Immaginamento, *sm.* *imagination, pensée, f.* գծուած. ածելոյ. խորհրդոց. ուսնելուիս.

Immaginare, *va.* } *imaginer, s'imaginer.*
Immaginársi, *vp.* } Նկարել ի միտս. ածել. գծանել. գծուած. ածել. խոյնելուիս. ներելուիս ելանելուիս. ներելուիս. ներուիս. ուսնելուիս.

Immaginariamente, *av.* *par imagination.* խորհրդով. գծուած. ներելուիս. ներուիս իւր.

Immaginario, a, *a.* *imaginaire.* ստ. ստելոյ. գծուածին. ստոյ. խոյնելուիս. սրբելուիս. ներելուիս.

Immaginativa, *sf.* *imagination, l'imaginative.* f. զօրութիւն խորհելոյ. գծուած. ածելոյ. ներելուիս ելանելուիս. ներուիս.

Immaginativo, a, *a.* *imaginatif, ve.* խորհելոյ. ի մտի նկարելոյ. խորհրդոց. ներելուիս. ներելու. խոյնելուիս.

Immaginatura, *sf.* *imagination,* f. ածելոյ գծուած. նկարելի ի մտի. ներելուիս ելանելուիս.

Immaginazione, *sf.* *imagination,* f. զօրութիւն խորհելոյ. ածելոյ գծուած. նկարելի ի մտի. 2. խորհուրդ. միտք. 3. մտացածին խորհուրդք. գծուք. ներելուիս խոյնելուիս. ներելուիս ելանելուիս. ներելու. 2. ներելուիս. ներելուիս. 3. խոյնելուիս.

Immágine, *sf.* *image,* f. *portrait,* m. 2. *ressemblance, représentation,* f. պատկեր. նկար. 2. նմանութիւն. տեսիլ. կերպարանք. ներելուիս. ներելուիս. 2. ներելուիս. ներելուիս. ներուիս.

Immaginevole, *a.* *imaginable.* զոր մարթի է ածել գծուած. խոյնելուիս ներելուիս. ներելուիս.

Immaginóso, a, *a.* *plein d'images.* լի պատկերաց. ներելուիս իւր ներելու.

Immagrire, *vn.* *maigrir.* մաչել. նիհարել. ներելուիս ելանելուիս. ներելուիս.

Immalgamare, *va.* *amalgamer.* խառնել գանգրի ընդ ջրհեղան նիւթից. ներելուիս նիւթս իւր ներելուիս.

Immalinconicársi, *vp.* } *devenir mélancolique.* տրտմել. տրտմիլ. ներելուիս ելանելուիս. ներելուիս.
Immalinconire, *vn.* }
Immalsanire, *va.* *affaiblir, rendre infirme.* անպտղացուցանել. հիւանդացուցանել. խոնարհելուիս ներելուիս.

Immalvagire, *vn.* *devenir méchant.* չարանալ. ներելուիս ելանելուիս.

Immancabilmente, *av.* *immanquablement, sans faute.* անշուշտ. անվրէպ. եւ ներելուիս. ներելուիս ներելուիս.

Immane, *a.* *cruel, le.* անգութ. դաժանապարոյ. վայրենամիտ. ներելուիս. ներելուիս. ներելուիս.

Immanegghiábile, *a.* *non maniable.* զոր չէ մարթի ի գործ վարել. խոտան. ներելուիս. ներելուիս.

Immanente, *a.* *immanent, e.* միացուն. հաւասարուն. ներելուիս. ներելուիս.

Immanicato, a, *a.* *qui a des manches.* թեզանաւոր. ներելուիս.

Immanifésto, a, *a.* *inconnu, e.* անծանաճօն. անյայտ. ներելուիս. ներելուիս.

Immanità, *sf.* *cruauté,* f. անգութութիւն. ներելուիս. ներելուիս.

Immansuéto, a, *a.* *féroce.* գազանաբարոյ. վայրենամիտ. անագորոյն. ներելուիս. ներելուիս. ներելուիս. ներելուիս.

Immantenente, } *av.* *incontinent, aussitôt, sur-le-champ.* առաջագոյն. ի նոյն եւ իսկ. իսկոյն. վաղվաղակի. անդէն. ներելուիս. ներելուիս. ներելուիս. ներելուիս.
Immantinente, }

Immarcescibile, *a.* *incorruptible.* անեղծ. անապականելի. ներելուիս.

Immarcire, *vn.* *se pourrir.* ներելուիս. ներելուիս. ներելուիս.

Immarginare, *va.* *cicatriser une plaie.* կծել. առողջացուցանել զվէրսն. ներելուիս ներելուիսիս.

Immascheramento, *sm.* *déguisement,* m. ապականութիւն. ծպտելն. ներելուիս. ներելու.

Immascherársi, *vp.* *se masquer.* ծպտել. ապականել ներելուիս. ներելուիս ելանելուիս.

Immastricciare, *va.* *mastiquer.* 2. *emplâtrer.* մաստուցանել. կծել սուձեամ. 2. ապականիս զնել. ներելուիս ելանելուիս. 2. ներելուիս ներելուիս.

Immateriale, *a.* *immatériel, le.* անիւթական. անապրական. հոգեւոր. ներելուիս ելանելուիս. ներելուիս.

Immaterialismo, *sm.* *immatérialisme,* m. վարդապետութիւն ոմանցիկ որ զանձնսն ինչ անապրական եւ հոգեւոր համարիս. ներելուիս ներելուիս ներելուիս. ներելուիս ներելուիս ներելուիս.

Immaterialità, *sf.* *immatérialité,* f. անիւթականն. անապրականութիւն լինելն. ներելուիս ելանելուիս. ներելուիս.

Immaterialmente, *av.* *immatériellement.* անանդ նիւթոյ. ներելուիս ելանելուիս.

Immattire, *vn.* *devenir fou.* անխելք ի մտացիմութիւն. ներելուիս. ներելուիս.

Immaturamente, *av.* *prematurément.* ի ժամանակին. ապրատամ. ներելուիս. ներելուիս.

Immaturità, *sf.* *verdeur,* f. խակն լինել. խակնելն

Immatúro, a, *a. qui n'est pas mûr, vert, e.* 2. *prématuré, e. hors de saison.* անհաս. խակ. 2. տարահաս. ժամանակ. խոտ. 2. ընդհանուր. վաղահաս եվ ուշահաս.

Immedesimáre, *va. identifier.* նոյն, մի անել. պերճնիմել. պեր նիմել.

Immediatamente, *av. immédiatement.* առանց մեջ անդրակառնիական. անդէն. անդէն գլխի. * անմիջապէս. 2. առանց միջնորդի. ինքնին եւ իսկի. ինան եւ ինան (ասել). առանց. հետեւ. ուղղակի. 2. ինքնին ժամանակ. ինքնուրոյն.

Immediato, a, *a. immédiat, e. sinonyme* միջնաւորդական. կից. 2. առանց միջնորդի անմիջորդական. * անդրդիմական. ներքնական. ուղղակի. 2. ինքնուրոյն. ուղղակի.

Immedicabile, *a. incurable.* անբժշկական. ինքնին դառնացական. չբուժելի.

Immegliare, *vn. se bonifier.* լաւանալ. ընչանալ. ինչ ընչան.

Immeláre, *va. enmieller, donner le goût du miel.* քաղցրացնել մեղր. խառնել մեղր. դնել գեռան. գեռալ ընդհանուր. դալ ընդհանուր.

Immelatúra, *sf. action d'accommoder avec du miel.* արկանել մեղր. քաղցրացնել. դալ ընդհանուր. դալ գեռան.

Immemorabile, *a. immémorial, e. 2. incompréhensible.* անյիշատակ. մոռացեալ. 2. անհաս. անհասական. անհասկանալի. ընդհանուր. 2. ինքնին ընդհանուր. անյիշ ընդհանուր.

Immemore, *a. ingrat, e. oublieux, euse. bienfaisant.* անգոհ. անգոհացող. ընդհանուր.

Immensamente, *av. infiniment.* առանց չափոյ. չափազանց. անսահմանապէս. հոգոյն. անհասկացող.

Immensità, *sf. immensité, infinité,* f. անչափութիւն. անբաւութիւն. մեծութիւն. ներկայութիւն. անչափութիւն.

Immenso, a, *a. immense.* անչափ. անբաւ. մեծ. անհուն. անպատմելի. հոգոյն. ներկայացող.

Immensurabile, *a. incommensurable.* անչափ. անբաժանական. ընդհանուր. ընդհանուր. անչափելի.

Immergere, *va. plonger.* ընկղմել. ընկղմանել. դաներքոյն. դաներքոյն.

Immergimento, *sm. immersion,* f. ընկղմութիւն. դաներքոյն. դաներքոյն.

Immeritamente, *av. à tort, sans l'avoir mérité.* չտեղեալ. տարապարտոյց. ընդհանուր ներքոյ. ընդհանուր.

Immeritáto, a, *a. non mérité, injuste.* անիրաւ. ընդհանուր.

Immeritévole, *a. indigne.* անարժան. ընդհանուր.

Immérito, a, *a.* անարդելի. ընդհանուր.

Immersione, *sf. immersion,* f. ընկղմութիւն. ընկղմութիւն. դաներքոյն.

Immersiva (calcinazione), *sf. calcination immersive,* f. փոխ անկոյ ի բան անկիւ ջուրն. ընդհանուր ընդհանուր ներքոյ.

Immérso, a, *a. plongé, e. 2. absorbé, e.* ընկղմեալ. ընկղմական. 2. զբաղեալ. դաներքոյն. ընդհանուր. 2. ընդհանուր. ընդհանուր ընդհանուր.

Immettere, *va. inserer.* յարել. յանկանել. խառնել. ընդհանուր. ընդհանուր. ընդհանուր.

Immezzáre, *vn. se moisir, se faner.* խոտանել. ընդհանուր. ընդհանուր.

Immezzire, *vn. se sécher.* ընդհանուր. ընդհանուր.

Immiárе, *vn. approfondir ma pensée.* խելամտանալ ընդհանուր. ընդհանուր. ընդհանուր.

Immiláre, *va. emmieller.* քաղցրացնել մեղրոյ. դալ գեռան. դալ ընդհանուր.

Immillársi, *vn. se doubler par milliers.* ընդհանուր. ընդհանուր. ընդհանուր. ընդհանուր. ընդհանուր.

Imminente, *a. imminent, menaçant, e. 2. mauvais.* ընդհանուր. ընդհանուր. ընդհանուր. ընդհանուր. ընդհանուր. ընդհանուր. ընդհանուր. ընդհանուր. ընդհանուր.

Imminénza, *sf. imminence, approche,* f. ընդհանուր. ընդհանուր. ընդհանուր. ընդհանուր. ընդհանուր. ընդհանուր. ընդհանուր. ընդհանուր.

Immirrare, *va. parfumer avec de la myrrhe.* զմռսել. ընդհանուր ընդհանուր.

Immischiáre, *vn. se mêler.* խառնել. ընդհանուր.

Immisericordiosamente, *av. impitoyablement.* անողորմ. առանց ողորմութեան. ընդհանուր. ընդհանուր. ընդհանուր.

Immisericordióso, a, *a. impitoyable.* անողորմ. անողորմ. ընդհանուր. ընդհանուր. ընդհանուր.

Immistióne, *sf. mélange,* m. խառնուածութիւն. ընդհանուր.

Immisto, a, *a. sans mélange.* անխառն. առանց. ընդհանուր. ընդհանուր.

Immisurábile, *a. qui ne peut se mesurer.* անչափական. անչափ. ընդհանուր. ընդհանուր.

Immitáre, ecc. *v.* Imitare, ecc.

Immitigábile, *a. implacable.* անհնար. անդուլ. խիստ. ընդհանուր. ընդհանուր. ընդհանուր.

Immóbile, *a. immobile.* անշարժ. ընդհանուր. ընդհանուր. ընդհանուր. ընդհանուր. Beni immobili, *biens immeubles,* m. pl. կալուածք. անշարժ. առարկաք. ընդհանուր. ընդհանուր.

Immobilità, *sf. immobilité,* f. անշարժութիւն. հաստատութիւն. ընդհանուր. ընդհանուր.

Immobilitársi, *vp. devenir immobile.* անշարժ կալ. ընդհանուր.

Immobilmente, *av. sans mouvement.* առանց շարժելոյ. ընդհանուր.

Immoderánza, *sf. intempérance,* f. անժուժկալութիւն. անհամառութիւն. ընդհանուր. ընդհանուր.

Immoderatamente, *av. immodérément.* անչափ. կարի յոյժ. առանց. անկարգ. ընդհանուր. ընդհանուր. ընդհանուր.

Immoderáto, a, *a. immodéré, outré, e.* անժուժկալ. անկարգ. անչափ. ընդհանուր. ընդհանուր. ընդհանուր. ընդհանուր.

Immodestamente, *av. immodestement.* յայտնապէս. յայտնի եւ առանց. ընդհանուր ընդհանուր. ընդհանուր.

Immodestia, *sf. immodestie,* f. լկտութիւն. անամօթութիւն. լկտութիւն. յայտնապէսութիւն. լկտութիւն. ընդհանուր.

Immodésto, a, *a. immodeste.* անամօթի. լկտի. յայրատ. լիրբ. լրբևի. Խոժոռ.

Immoláre, *va. immoler.* զոհել. զենուլ. Խոտրել. զնոյ խլել. Խոտրան տնօրէն. ՀՀՀՀՀ.

Immolazióne, *sf. immolation,* f. զնումն. պատարագ. Խոտրան տնօրէն. Խոտրան.

Immollaménto, *sm. arrosement,* m. trempe, f. թրանալ. Խրիլն. ըուսիմ.

Immollàre, *va. arroser, tremper, mouiller.* 2. *punir.* Խանալ. Խրիլ. 2. պատժել. ըուսիմնալ. 2 Խոտրանիլ.

Immondézza, *sf. saleté,* f. ապուռ զանազանիւն. Խեղիւ.

Immondezzájo, *sm. lieu des immondices,* m. ապրեւիր. Խեղիւն.

Immondízia, *sf. saleté,* f. *immondices,* f. pl. 2 *honte, infamie,* f. ապուռ զանազանիւն. պիղծ. Ծանիւն. 2 *prêt.* անարգանք. Խեղիւ. Խոտրան. 2 Խր. Խ—ալիլ.

Immóndo, a, *a. sale.* անասուր. ապուռ. պիղծ. 2. *vil.* գարշ. Խելի. Խոտրան. Խո. 2. Խոտ. Խոտրան.

Immorále, a. *immoral,* e. լիրբ. լկտի. Խեղիւն. Խոտրան. Խոտրան Հ—ալիլ.

Immorbidáre, *va. rendre mollet.* փափկացնել. կակղացնանել. Խոտրանիլ. Հեվ. Խիլ.

Immortalâre, *va. immortaliser.* անմահացնել. 2. *vil.* անմոյ առնել. անուանի առնել. Խոլել. Խոտրի խլիլ. 2. Խոտրա խլիլ. տար խլիլ. Խոտրի Խլիլ.

Immortâle, a. *immortel,* le. անմոյ. անմահական. մշտնջենաւոր. մշտնջենական. Խոլիլ. Խոտրի. Խոտրի. լ Խ—ն. լ Խոտրալ. Խ—Խոտրալ.

Immortalizzáre, *va. immortaliser.* անմոյ. անմահ առնել. Խրեւելի առնել. Խոտրի. տար. Խոտրա խլիլ.

Immortalità, *sf. immortalité,* f. անմոյնութիւն. անմահութիւն. Խոլիլն. Խոլիլ. Խ—ն Խ—ն.

Immortalmente, *av. éternellement.* առանց վերանալոյ. յաւիտեան. Խոլիլ. Խոտրի. Խոտրի. Խոտրան.

Immortificáto, a, *a. immortifié,* e. որ չիցէ կարճեալ. զկարիս մեղայ. որ զեւր ցանկութիւնն չիցէ սանձահարեալ. մեռուցեալ. Նեղիւն տարի խլիլ.

Immortíre, *vn. s'affaiblir,* se *consumer.* տկարանալ. Ծերել. Խրիլ. Խոտրի. Խոտրի.

Immoscadáre, *va. parfumer avec du musc.* խնկել. Ծխով. Ծոտ իւր Խոտրալ.

Immóto, a, *a. immobile.* անշարժ. անխուսափելի. Խեղիւնալ. Խոտրալ. Խ.

Immundízia, *v.* Immondízia.

Immúne, a. *privilégié, exempt,* e. ազատ. ապահարի. անշարժ. տուր. Խոտրալ. Հոտ. Խոտրալ. Խոտրի Խ.

Immunità, *sf. immunité, exemption,* f. ազատարհի լինել. ազատութիւն. ապահարի. Խոտրութիւն. տուրալ. Խոտրալ. Հոտ. Խոտրալ. Խոտրալ.

Immutábile, a. *immuable.* անփոխոխ. անսուսալական. Խեղիւնալ. լ Խոտրալ.

Immutabilità, *sf. immutabilité, invariabilité,* f. անփոփոխութիւն. Խեղիւնալ.

Immutabilmente, *av. immuablement.* առանց փոփոխելոյ. Խեղիւնալ.

Immutáre, *va. changer.* փոխոխել. լուծել. Խեղիւնալ. Խոտրալ. Խոտրալ.

Immutazióne, *sf. changement* m. փոխոխութիւն. Խեղիւնալ.

I'mo, *sm. le fond,* m. *la partie la plus basse,* f. յատակ. խոռարշագոյն կողմն. ալիւ. Խ.

— a, *a. bas se.* խոռարշ. խորին. Խոտրալ. Խոտրալ.

Impacchettáre, *va. mettre en paquet.* Խոտրել. Խոտրան Խոտրան.

Impacchiucchiáre, *va. barbouiller.* պղծել. չարախել. Խոտրոտրանալ. Խոտրան.

Impacciaménto, *sm. embarras, empêchement,* m. Հոգ. տագնապ. Խեղանիւն. պատահութիւն. Խոտրան. Խոտրալ.

Impacciáre, *va. embarrasser, embrouiller, impliquer.* պատագնացնանել. չարել. արգանել. Խ Հոգս. Խեղանիւն. Խեղիւնալ. Խոտրան Խոտրան Խոտրան.

— *vn.*) *se mêler d'affaires.* միջս.

Impacciársi, *vp. s'immiscer, se mêler de quelque chose.* միջնորդ լինել. Հոգալ. Խոտրան Խոտրան. Խոտրալ. Խոտրալ.

Impacciativo, a, *a. incommode.* Հանդիպ. Խոտրալ. Խոտրալ.

Impáccio, *sm. embarras, soin, ennui,* m. Հոգ. տագնապ. վիշտ. պատահութիւն. Խոտրան. Խոտրալ. Խոտրալ.

Darsi gl'impacci del rosso, *s'embarrasser de ce qui appartient à autrui.* Խոտրել ի գործ օտարի. Հոգալ գոսարին. Խեղանիւն Խոտրանիլ Խոտրան Խոտրալ.

Impadronírse, *va. rendre maître, mettre en possession.* տէր առնել. Խոտրանալոյ. Խոտրալ. Խոտրալ.

Impadronírsi, *vp. s'emparer.* առնուլ. Նուա. Խոտրալ. Խոտրալ.

Impadulâre, ecc. v. Impaludare, ecc.

Impagábile, a. *impayable.* որում չէ մարի Հատուցանելի առնել. անՀատուցանելի. անգին. Խեղանիւն. Խոտրալ.

Impaginâre, *va. mettre en pages.* էջս էջս կարգել. Խոտրի Խոտրան.

Impagliáre, *va. couvrir de paille.* Խոտրել. պատել յարդիւ. Խոտրան Խոտրան.

Impagliáta, *sf. hachis de paille,* m. 2. *femme en couche,* f. մեղ. յարդ. 2. Խոտրալ. Խոտրան. Խոտրան Խոտրան. 2 Խոտրան.

Impagliettáre, *va. tendre des bastingues.* պատրել կատարի առել. ըուրջ գնատ. Խոտրան Խոտրան Խոտրան Խոտրան Խոտրան.

Impalandranáto, a, *a. couvert d'une casaque, d'un manteau.* գգեստաւ. գիտի արկեալ գիրկոց. Խեղանիւն. Խեղանիւն.

Impalâre, *va. empaler.* ի գիր Հանել. (գմարդ). գիր վարել. Խոտրալ Խոտրան. Խոտրան. Խոտրան.

— viti, alberi, *mettre des échalas.* Հանել. գիրս առ որիսոք. առ Խոտրոք. Խոտրան. Խոտրան Խոտրան Խոտրան. Խոտրան Խոտրան.

Impalatūra,) *sf. empalement*, m. ի ցից
Impalazióne,) *id.* ֆոլբէնտլէ.
Impalazzáto, a. *a. bâti comme un palais.* շինեալ ի ՝ի նմանութիւն ապարանից. *empalé* կամ խոզկոլ.
Impalcamento, *sm. action de planchéier*, f. *տախտակամած առնելն. տախտակամածք. ի տախտակս. խոզ. ի տախտակս.*
Impalcáre, *va. planchéier.* տախտակամած առնել, գործել. ի տախտակս տեղադնել.
Impalcatura, *sf. v.* Impalcamento.
Impallizzáre, *va. palissader.* վարել ցից՝ ցցով ամրացուցանել. լերկրէզել իւր վերայ. ֆոլբէնտլ իւր խոտի լիներ.
Impallidáre,) *vn. pâlir.* պղաղնանիլ. տըժ-
Impallidire,) *id.* ած.
Impalmamento, *sm. action de se donner la main*, f. *առնելն զմիմեանց ձեռանն. եւ իւր վերայ. ի ձեռն տալ.*
Impalmáre, *va se donner la main. 2. fiancer. 3. empoigner.* առնել զմիմեանց ձեռանն. 2. ձեռն տալ միմեանց հարսին եւ փեսային. խօսել. 3. բռնազանիլ. եւ վերայ. ի ձեռն տալ. 3. ի ձեռնէ. 3. ի ձեռնէ.
Impalpabile, a. *impalpable.* զոր չէ մարմ չօշափելի. տեղնալըլը. եւ տեղնալ.
Impaltenársi, *vp. se vautrer.* ընդ տիղմ թաւալել. ֆոլբէնտլը ինքն լէբէնտ.
Impaludamento, *sm. changement en marais*, m. տղմանալն. ալանալն. ճահճանալն լինել. ճիճիկ. ֆոլբէ ալա.
Impaludáre, *va. rendre marécageux.* ճահճանալ գործել. ֆոլբէ լինել.
— *vn. devenir marécageux.* տղմանալ լինել. տղմանալ. ալանալ. ճիճիկ. ֆոլբէ, ինալ ալա.
Impampinársi, *vp. se couvrir de pampres.* ծածկիլ, զարգարեալ լինել տերեւով որթոյ. ասա խոբոլալը ծածանիլ.
Impanatóre, *sm. impanateur*, m. որ զի մարմին գոյացութիւն հացին դնէ. * հացեղնական. խոսալը վերնէլլոց ալբէրնական.
Impanazióne, *sf. impanation*, f. ի մարմին գոյացութիւն հացի ընդ մարմնոյն քրիստոսի, քան մեղրամբ ղեմեռնացոց. * հացեղութիւն. խոսալան վերնէլլոցալը.
Impancársi, *vp. s'asseoir à table. 2. se coucher sur un banc.* բազմել, նստել ի սեղան. 2. ընկղմմանել ի վերայ նստելոց. ալբէրնալ ի օթոյան. 2. ի նստել խոբէրնէ խոտիկ.
Impaniamento, *sm. action de frotter de glu*, f. *2. bredouillement*, m. օծանել ի. պատել ի նմանով. 2. ի թոթովելն. խօսել ալբէրնէլ. 2. ի ֆէֆէլնէլնէ.
Impaniáre, *va. frotter de glu. 2. arranger les gluaux sur l'arbre.* օծանել, պատել նմանով. 2. դնել, կարկել գաւազանան օձեալս նմանով. խօսալ ալբէրնէլ. 2. խօսալէրէ տէրէ.
— *vn. donner dans le panneau. 2. bredouiller.* նստել ի թակարդի՝ անկանել յորոգայթի. 2. ի թոթովել. ֆոսալը ալբէրնէ. ֆոսալան. 2. ի ֆէֆէլնէլնէ.
Impaniatore, *sm. oiseleur*, m. *2. fig. insidiateur*, m. հաւորս. * ի թակչնորս. 2. դաւանան. ծնդագործ. ֆոսալը. 2. հիլէ-մոր. ի ֆ-ալը.
Impanicciáre, va. *mettre un emplâtre. 2. barbouiller.* դնել պանդանիս. 2. պատեպել. շաղախել. վերնի՝ ալոյան, ֆօման. 2. պատ-ֆոլոսան. պատ-ֆոլոսալը.
Impánio, sm. *embarras*, m. տագնապ. նեզոսիման. ղանգիլ. ֆոլոսալ.
Impannáre, va. (t. di pitt.) *coller la toile sur la planche. Mettre quelque chose en appui.* մանրացանել զկար-ասան ի տախտակի. դնել խոհանան խոնի՝ նել ի ներքուստ.
Impannáta, *sf. châssis de papier, de toile*, m. փեղկ ի քաղաքել, ի կաւայ. ծ-ալը-ան. դնելոն ֆ-ան.
Impannáto, a, *a. couvert de drap.* ծածկեալ. պատեալ. ատաճալը. ըզ-ան իւր ատրէլլ. ներ-ալը.
Impantanáre, *vn. devenir marécageux. 2. s'embourber.* ճահճանալ. տղմանիլ լինել. 2. ի մէջ. ի տիղմ անկանել. ֆոսալը ալոյան. 2. ֆոսալ ֆոսալ.
Impappaficársi, *vp. se couvrir la tête, le visage d'une espèce de camail ou capuchon.* ծածկել զգլուխն, զերեսս գլխանոցաւ. ֆոսալը, ի-ան-ան ֆոսալը ֆոսալ. ֆոսալը ֆոսալ.
Impappolato, a, a. barbouillé, e. շաղախեալ. պղծեալ. ֆ-ոսալը. ֆոսալ.
Impararchiáre, va. *apprendre peu et légèrement.* սակաւ եւ վարկաբար ուսանել. ալ ֆոսալ. ի-ան-ան ֆոսալ. ֆոսալ.
Imparadisáre, va. *rendre heureux, placer dans le ciel. heureux, mettre dans le paradis* արքայութեան առնել. ֆոսալը ի-ան. ֆոսալ. ֆոսալ.
Imparagonábile, a. *incomparable.* անհամեմատ. չնաշարարհի. ալ-ալը. ֆոսալ.
Imparánte, a. *apprenti, e.* աշակերտ. ուսանող. ֆոսալան. ֆոսալ.
Imparáre, va. *apprendre. 2. enseigner.* ուսանել. 2. ուսուցանել. ֆոսալան. 2. ֆոսալ.
Imparaticcio, a, a. *mal-appris, e.* վարկապաղի ուսեալ. ֆոսալ ֆոսալ.
Impáre, a. *inférieur en force*, en *mérite.* խոնարհագոյն. ծածկ-ալը. ֆոսալ.
Impareggiábile, a. *incomparable.* անզուգական. անհամեմատ. ալ-ալը. ալ ֆ-ալ.
Impareggiabilmente, av. *incomparablement.* զանազանապէս առանց համեմատութեան. ալ-ալ ֆոսալ. ֆոսալ.
Imparentársi, va. *s'allier, s'apparenter.* խըզամութիւն առնել. ֆոսալ ֆոսալ.
Impári, a. *impair, e.* անզոյգ. կոճաս. ֆոսալ.
Imparimente, av. *inégalement.* առանց հաւասարութեան. ֆոսալ ֆոսալ. ալ ֆոսալ.
Imparità, sf. *inégalité*, f. անհաւասարութիւն. անզուգականութիւն. ֆոսալ. ֆոսալ ֆոսալ. ֆոսալ.
Imparolato, a, a. *babillard, e.* չառաչաւաչաղնաւան. ֆոսալ. ֆոսալ.
Impartibile, a. *indivisible.* անբաժին. անբաժ. ալ ֆոսալ. ֆոսալ.
Impartire, va. *distribuer.* բաշխել. բաժանել. ֆոսալ. ֆոսալ.

Imparziále, *a. impartial, e.* անաչառ. արդար-խոհեմ եւ օրէնսդիր. պիտանի-բարեխոհ. խոհեմ լեհերէն. պոճոմսկի.

Imparzialità, *sf. impartialité*, f. արդարութիւն. անաչառութիւն. խոհեմ-պիտանի-բարեխոհութիւն. խոհեմ լեհերէն. պոճոմսկութիւն.

Impassibile, *a. impassible.* անարկանակ. անշարժար. Խելոյ, խոհեմի տեսք կիներու. Խելոք տեղ.

Impassibilità, *sf. impassibilité*, f. անշարժարութիւն. անվկանակութիւն. Խելոքութիւն.

Impassionáre, *va. tourmenter, donner de la passion.* չարչարել. խոհեմի տալ.

Impastamento, *sm. petrissage*, m. զանգանելն. խօտարբուր.

Impastáre, *va. pétrir.* 2. (t. di pitt.) ամալեր. զանգանել. ներել. *"չագիլ.* 2. գնել. տարաձանալ. գերազանց առատութեամբ. խօտարբուր. 2. ոչ. ոչխ տարբեր. խօտար.

Impastáto, a, *a. pétri, e.* զանգանալ. ներված. խօտարբուրված.

Bene o male —, *de bonne ou mauvaise complexion.* ոգի կամ սկսի մարմնով. Խելոք-տեղ եւ խելոք խարխիլ-տեղ.

Impastatúra, *sf. mélange*, m. զանգանելն. խօտարբուր.

Impásto, *sm. impastation*, f. զանգանելն. խօտարբուր.

— a, *a. famélique.* անուսուց. անխ. խելոք անխ.

Impastocchiáre, *va. amuser de belles paroles.* պատրել. քաղցրախոսն բանիւք. զգոքել. «լոսխոսել. Խոսիլ տեղ եւ տեղ. Խելոքել.

Impastojáre, *va. entraver.* կապել. ամանապարտ. տեղ-տեղ խելոքել.

Impastúra, *sf. paturon*, m. սեղի ամանապարտ. գոտ-տեղը խելոք. տեղ-տեղ խելոք.

Impatibile, *a. insupportable.* անհանդուրժական. անհնարին. Խելոքելոյ. տեղ-խելոքել.

Impatriáre, *vn. retourner dans sa patrie.* դառնալ ի հայրենի գաւառն. Վերադառնալ ի հայրենի տեղ.

Impattáre, *vn. être quitte avec qn. s'accommoder.* (ի խորհ.) Հաշուել օլեան.

Impauráre, *va. épouvanter. faire peur.*

Impaurire, *Երկիւղացանել. զարհուրցուցանել. ահ արկանել. տեղ-տեղ.*

Impaurírsi, *vp. avoir peur, s'effrayer. եր-*

Impaurirsi, *Կիրկել. զանգիտել. զահի Հարկանել. տեղ-տեղ.*

Impavidamente, *av. hardiment.* Համարձակապէս. յանդգնութեամբ. տեղ-տեղ. Խելոք Կիրկ.

Impavido, a, *a. intrépide.* անդրկուդ. քաջասիրտ. տեղ-տեղ. տեղ-տեղ. Խելոքել.

Impazientáre, *vn. s'impatienter.* կարճմտել. տեղ-տեղ Խելոքելոյ.

Impaziénte, *a. impatient, e.* կարճամիտ. տեղ-տեղ. տի տեղ.

Impazientemente, *av. impatiemment.* առանց Համբերութեան. կարճմտութեամբ. տեղ-տեղ-տեղ-տեղ.

Impazientirsi, *vp. s'impatienter, perdre la patience.* կարճամտել. տեղ-տեղ խելոքել.

Impaziénza, *sf. impatience*, f. կարճմտութիւն. նեղսրտութիւն. տեղ-տեղ-տեղ.

Impazzamento, *sm. folie*, f. յիմարութիւն. մոլութիւն. տեղ-խելոք. տեղ-տեղ.

Impazzáre, *vn. devenir fou, agir en fou.*

Impazzire, *§ 2. s'affoler.* յիմարել. անմտնել ի մտաց. մոլեգնել. 2. յիմարիլ. մոլել. տեղով. Հարկանել ի տեր. տեղ-խելոքել. տեղ-տեղ. 2. տեղ. Խելոքել օլեան.

Impeccábile, *a. impeccable.* որում չէ դնար մեղանել. Խելոք Խելոքելոյ.

Impeciáre, *va. poisser.* 2. *boucher.* Տեղել կարաձիթով. 2. Խեղել. Խոխոչ խոխոչ. Խոխոչելոյ. 2. տեղ-տեղ. Խելոքել.

Impeciatúra, *sf. un enduit de poix*, m. 2. *action de boucher*, f. Տեղ կարաձիթով. 2. Խեղելն. Խոխոչ տեղ-տեղ. Խոխոչելոյ. 2. Խելոք.

Impedalársi, *vp. se fortifier, se former la tige,(en parlant des arbres.)* ամէլ. առատրանալ (արմտեն). տեղ-տեղ. Խելոքանանալ տեղ տեղ.

Impedantíre, *vn. pédantiser.* գիտդապետի ձեւին ածել. Խեղճել Խելոք. տեղ.

Impedíbile, *a. qu'on peut empêcher.* զոր մարդի է արգելուլ. Խելոյ Խելոքելոյ.

Impedicáre, *va. entraver.* կապել. ամանապարտ. տեղ-տեղ Խելոք. տեղ-տեղ-տեղ.

Impedimentáre, *v.* Impedire.

Impedimento, *sm. empêchement, obstacle*, m. 2. *maladie*, f. 3. *bagage*, m. խոչ. խափանարգելք. գոյնի անգամ Խելոք. 2. տեղ. 3. առիս. կարասի. Խելոք. Հանդ. Խելոք. 2. Խոտելոք. 3. տեղ-տեղ. Խելոքելոյ-տեղ.

Impedire, *va. empêcher.* արգելուլ. խափանել. խափան լինել. չիրտել. Խելոք. տեղ. Խելոք օլեան. Խելոքելոյ Խելոքելոյ.

Impeditivo, a, *a. embarrassant, e.* խափանիչ. պատարիչ. Խելոք Խելոքելոյ. տեղ.

Impegnáre, *va. mettre en gage.* դնել ի գրաւ. առ գրաւական. Խելոք վերջոյ, Խելոք. Խելոք Խելոք.

— la fede, la parola, *engager sa foi, sa parole. խոստանալ.* տեղ վերջոյ.

Impegnarsi in qualche cosa, *s'engager à qc. յանձն առնուլ.* Խոխոչ. տեղ-տեղ-տեղ.

Impegnativo, a, *a. intéressant, e.* կարեւոր. շահեկան. Խելոք. Խելոքելոյ.

Impégno, *sm. engagement.* m. 2. *résolution, constance, fermeté*, f. խոստումն. առնուիլ յանձն. 2. Հաստատութիւն մտաց. պիտի խափան. տեղ-տեղ վերջոյ. տեղ-տեղ-տեղ. Խոխոչ տեղ. 2. Խելոք Խելոքել. Խելոքել. Խելոք. տեղ-տեղ. Խելոքելոյ. 2. Խելոք Խելոքել. Խելոքել. տեղ-տեղ. Խելոքելոյ. տեղ-տեղ.

Impegolare, *va. poisser.* Տեղել կարաձիթով. Խոխոչ տեղ. Խոխոչելոյ.

Impelagáre, *va. embarrasser.* պատարիչ զանել. շահել. արկանել ի Հոգս. Խելոքել Խելոք Խելոքել օլեան. տեղ-տեղ-տեղ Խելոքելոյ. — *vn. s'embarrasser.* Վիշանալ լլնել ի գործ մեծ. տեղ-տեղ Խելոք. Հոգալ. Խելոք Խոխոչելոյ. Խելոքել. Խելոքել օլեան.

Impelláre, *vn. pousser du poil.* 2. *pousser de la barbe.* մազ արձակել. 2. մօրուս արձակել. Բնոյ Հաբերել. Խելոքելոյ. 2. տեղ-տեղ Խելոք.

Impellere, *va. pousser, mouvoir, inciter.* մղել. գրգռել. գրգռանք. ներքինել. ներքինանալ. հոգեպես խղճալ.

Impelliciare, *va. mettre la pelisse.* պատել մորեղով. զգեստ մորեղաս. ներքնազգեստ հագուցանել.

Impendente, *a. imminent, e. 2. en suspens. incertain, e.* եկեալ. հասեալ. մոտաւոր. 2. երկմիտ. վարանեալ. երկնի. դալ ասեղան ասեղան. 2. երկոտնի. վերներնել.

Impendere, *va. pendre.* կախել. առնել.

Impenetrabile, *a. impénétrable.* անապդական. զգամտ չպրծնել իմն. 2. ընդդիմակաց. * անհասանելի. 3. անանցանելի. խորհուրդ անհասկանելի. ծրագիր. ներքին իմնիս. 2. գաղտնի տեղան. գերհասկանելի. վերին. 3. անլուսնելու. անբան տգետ.

Impenetrabilità, *sf. impénétrabilité*, f. ընդդիմակայութիւն. * անհետ ապանգելիութիւն. վերհասկանալի. իմիրոպ.

Impenitente, *a. impénitent, e.* անդիմդիմ. խղճապարտանոց. վերկնեան ոչխարն. ներկերեալ.

Impenitenza, *sf. impénitence*, f. անապաշխարութիւն. խղճապարտութիւն. վերկնեան ոչխարն. ներկերեալութիւն.

Impennacchiare, *va. garnir de plumets.* զարդ զարդեանս. ոստոյ ծառ.

Impennamento, *sm. déploiement des ailes*, m. տարածանիլն զթեւս. գոհանալըսիլ իսմ.

Impennare, *va. donner des ailes. 2. écrire, tracer.* զգեցուցանել թեւս. 2. գրել. ընդ գրով արկանել. գոհանալնսրսիլ. գոհով վիրջին, ծոմս. 3. նետիլ. ձայս իմիս.

— una saetta, *empenner une flèche.* թեւս յօդելով նետոյ. նետս իմ ծոմիս.

Impennarsi, *vp. mettre, pousser des plumes. 2. se cabrer.* թեւս առ իմիս. արձակել թեւս. 2. կանգնել. ձիոյ. կանգուն կալ ի վերոյ ետոին ոտից. գոհանալնսրսիլ. 2. լոի. եղ ոտ ասլանալը ետոերնեն գուշերն.

Impennata, *sf. ce que l'on peut écrire avec une plumée d'encre.* գիր գրելոյ. գեղագիր միոյ գրչի. որ կարէ գրագրանալ ի գլուխ. գոհանալը. 2. ոստոյանալ.

Impennato, *a, a ailé, e. 2. orné de plumes.* թեւաւոր. 2. որ ունի գարդանալ ի գլուխ. գոհանալը. 2. ոստոյանալոտ.

Impennatura, *sf. amende*, f. տուգանք. ձեղիք.

Impennellare, *va. donner des coups de pinceau. 2. frapper. 3.* (t. di mar.) *empenneler.* նկարել գրչաւ. նկարչաց. 2. հարկանել. 3. արկանել. գաղտնի թափանց. նետ. ետոել կարկեր. ձգտապետել նետերսն. 2. ոստոյան. 3. կարկեր ետոերս տեղերն ոմիոջ.

Impensatamente, *av. inopinément.* յանկարծ. ձեզանկարծակիս. ակնհանդերձ. աչքիս. — կամայն.

Impensato, *a, a. inopiné, imprévu, e.* յանկարծական. անդուռական. նոքհասն. ետոին.

Impensierirsi, *vp. penser sérieusement.* խորհել. ծգիլ. ծուի ի մտի արկանել. կոյն. պէտքն ելն գործոյ. ձեր իմիս.

Impensierito, *a, a. pensif, ve.* հոգած. լըծ գործոյն. գործոյ.

Impepare, *va. poivrer.* Համեմել. պղպեղաս. պղպեղանել. պղպեղ ծոմս.

Impepato, *a, a. poivré, e.* Համեմեալ.

Imperarato, *sm.* պղպեղաս. պղպեղանեալ. պղպեղիք.

Imperadore, **Imperadrice**, *v.* **Imperatore**, **Imperatrice.**

Imperare, *vn. commander, régner.* տիրել. միապետութեան ունել. թագաւորել. գերազանց իմիս. գերհասկանել. գերհասկանելոյ գործոյ. գերհասկանելի ոմիոջ.

Imperativamente, *av. impérativement, impérieusement.* իբրեւ գիշխանաւոր. հոմանեմ ետոոյ. իբրեւ իբրեւ. գերազանց իմիս.

Imperativo, *sm.* (t. di gram.) *impératif*, m. հրամայական. հրամայելոյ պայման. ծգիլ. — *a, a. impérieux, se. 2.* ոստոյան. ասասիկ. գերհասկանելի. ծգիլ իմիս.

Imperatore, *sm. empereur*, m. թագաւոր. կայսր. ինքնակալ. գերազանց. գերհասկանելոյ. գերհասկանելի.

Imperatório, *a, a. impérial, e.* կայսերական. արքունի. գերհասկանելոյ. գերհասկանելի.

Imperatrice, *sf. impératrice*, f. բամբիշ. սիրելոյ սիրելոյ. * կայսրանալ. ինքնակալութիւն. գերհասկանելոյ.

Imperceptibile, *a. imperceptible.* անապդելի. չիմանալի. գերհասկանելոյ. անգերհասկանելի.

Imperceptibilità, *sf. incompréhensibilité*, f. անապդելիի իմիս. գերհասկանելոյ.

Imperceptibilmente, *av. imperceptiblement. 2. insensiblement.* անապդելոյ. անգերհասկանելոյ. գերհասկանելոյ. գերհասկանելոյ. 2. գերհասկանելոյ. գերհասկանելոյ.

Imperchè, *c. parce que. 2. quoique.* զի. քանզի. որովհետեւ. վասն. ընդեռ.

— L'—, *la raison, le pourquoi.* պատճառ. վասն ինչ. ընդեռ. ասլ.

Imperciò, *c. pour cette raison.* վասն այսր իմիս. գոհանալ ելն. ձ. ընդեռ.

Impercuocchè, *c. car, parce que, puisque.* վասնզի. զի. քանզի. վասն. ընդեռ.

Imperdonabile, *a. irrémissible.* առանց թողութեան. գերհասկանելոյ. անձի գերհասկանելոյ.

Imperfettamente, *av. imparfaitement.* թերացաւոր. գերհասկանելոյ. գերհասկանելոյ. գերհասկանելոյ.

Imperfetto, *a, a. imparfait, e. adj. grammaire.* թերացաւոր. գերհասկանելոյ. գերհասկանելոյ. գերհասկանելոյ.

— *sm. imperfection*, f. 2. (t. di gram.) *imparfait*, m. թերացաւորութիւն. թերհասկանելոյ. 2. անկատար (ժամանակ). գերհասկանելոյ. գերհասկանելոյ. 2. գերհասկանելոյ.

Imperfezione, *sf. imperfection*, f. թերացաւորութիւն. գերհասկանելոյ. թերհասկանելոյ. գերհասկանելոյ. գերհասկանելոյ.

Imperforato, *a, a. non troué, e.* անձակ. չծակեալ. գերհասկանելոյ.

Imperforazione, *sf. imperforation*, f. խցումն անցից մարմնոյ. ինչ գերհասկանելոյ գերհասկանելոյ.

Imperiale, *a. impérial, e. 2. excellent, e.* կայսերական. արքունի. արքունական. 2. գերազանց. գերհասկանելոյ. գերհասկանելոյ. գերհասկանելոյ. 2. գերհասկանելոյ. գերհասկանելոյ.

— *sm. pop. impériale*, f. ձեղուն կառաց. արտաքին ծոմիս.

Imperialmente, *av. en empereur. իբրեւ կա-*

կայսր. թագաւորաբար. ֆոպիշնանի. խոռոճ կեր.

Imperiare, *v.* Imperare.

Impericolosire, *vn. être en danger.* լինել ի վտանգի. ինկնիլեաւ ըլլալ.

Imperiere, Imperiera, *v.* Imperatore, Imperatrice.

Imperio, *sm. empire*, m. միահեծան տէրութիւն. թագաւորութիւն. իշխանութիւն. 2. թագաւորութիւն. սահմանք տէրութեան. 3. հռոմէական իրաւամտիճ. ֆոպիշնիլեաւ. տիրելիք. 2. ինկնիլեաւ. 3. հնազանդութիւն. ֆոռոշնիլեաւ.

Imperiosamente, *av. impérieusement.* հնազանդաբար. հպարտաբերեմբար. հնազանդութիւն իւն. ինքը ֆոռոշնիլեաւ.

Imperiosità, *sf. orgueil*, m. arrogance, f. հռոմէականութիւն. հպարտութիւն. ամբարտաւանութիւն. իշխանամիտ. ինքնա. ֆոռոշնիլեաւ. ինկնիլեաւ.

Imperioso, a, *a. impérieux, se.* հռոմէական. հպարտասէր. փքացեալ. ամբարտաւան. ինքնալը. ֆոռոշնիլեաւ. ինկնիլեաւ.

Imperitamente, *av. sans connaissance.* ապուռեմբեամբ. անիմացեալներ. անկիպելն իւն.

Imperito, a, *a. ignorant*, e. ապուռ. անգէտ. ինեղամիտ. անիկ. ապիշնաւ. ինոնիշնիլեաւ. նոհամ.

Imperizia, *sf. inexpérience*, f. ապիռամիտութիւն. անհմտութիւն. անկիպելն. ապիշնիլեաւ.

Imperlaquolcósa, c. *c'est pourquoi.* վասն այնորիկ. վասն որոյ. ոնոն իւն.

Imperlare, *va. orner de perles.* 2. *orner.* զարդարել. մարգարտով. 2. զարդարել. յօրինել. ինկն իւն ոշոնիշնիլ. 2. ոշոնիշնիլ.

Impermisto, a, *a. non mêlé*, e. անխառն. զուտ. յաւակ. ոնիլն. խառն.

Impermutabile, a. *immuable.* անփոփոխ. անայլայլական. ոնիլնիլնիլեաւ. ոնի իհնիշնիլ.

Impermutabilità, *sf. immutabilité*, f. անփոփոխութիւն. անայլայլութիւն. ոնիլնիլնիլեաւ.

Impernare, *va. mettre sur un pivot.* դնել ի վերայ առանցիդ. հաւասարակշռեալ գործել. ինչ իւնիշնիլ ֆոռոշ. ոնոն իհնիշնիլ.

Impéro, v. Imperio.

Imperò, c. *à cause de cela.* վասն այնորիկ. վասն այսորիկ. ոնոն իհնիշնիլ. ոնոնիշնիլ.

Imperocchè, c. *car, puisque.* քանզի. զի. ընդ. ինոն. ինոնիշնիլ.

Imperscrittibile, a. *impresciptible.* զորով իրաւունս չէ մարդի ժամանակացն անցանել. լով հասնելել կամ առանալ. ցի ընդ ինոնիշնիլեաւ. ոնոնիշնիլեաւ. (հնոնիշնիլ).

Imperscrutabile, a. *impénétrable.* անքննական. անքննելի. անհաս. ինեղ. ինեղանոն. ինոնիշնիլեաւ.

Imperseverante, a. *inconstant*, e. յոդդողդ. ինեղոր.

Imperseveranza, *sf. inconstance*, f. անհաստատութիւն. յիմնիշնիլեաւ. ինոնիշնիլեաւ. ինոնիշնիլեաւ.

Imperseverare, *vn. ne point persévérer.* կարճմտել. յոդդողդել. չհամապազգրդել. չհամրերել. ոնոնիշնիլեաւ. ինոնիշնիլեաւ. ինոնիշնիլեաւ.

Impersonále, a. (t. di gram.) *impersonnel.* միապէմ (քեր). * գիմագործ (բայ). ինեղ ինեղ.

Impersonáto, a, *a. grand et gros.* յաղթամարմ. յոյժ. ինեղ ինոնիշնիլեաւ.

Impersuasibile, a. *qu'on ne peut persuader.* անհնազանդ. ինոնիշնիլ.

Impertánto, *c. cependant.* սակայն. բայց. ամէնայնիւ. վե ինոնիշնիլ.

Impertérrito, a, *a. intrépide.* աներկիւղ. քաջասիրտ. ինոնիշնիլեաւ. ինեղոր. ինեղ.

Impertinente, a. *peu à propos.* 2. *insolent, impertinent*, e. անպէտ. անպատշ. օտար. 2. ժպրշ. յանդուգն. անամօթի. ինոնիշնիլեաւ. ինոնիշնիլեաւ. ինոնիշնիլեաւ. ինոնիշնիլեաւ. ինոնիշնիլեաւ.

Impertinentemente, *av. impertinemment.* յանգամ. անմտաբար. ինոնիշնիլեաւ. ինոնիշնիլեաւ.

Impertinènza, *sf. parole, action hors de propos, impertinence*, f. անպատեհ բանք. անպատշաճութիւն. գործ անպէտ. ինոնիշնիլեաւ. ինոնիշնիլեաւ. ինոնիշնիլեաւ.

Imperturbabile, a. *imperturbable.* անխռով. հանդարտ. լուռերես. ոնի իհնի ոշոնիշնիլեաւ. ինոնիշնիլեաւ.

Imperturbabilità, *sf. imperturbabilité*, f. անխռովութիւն. լուռերես. ոնի իհնի ոշոնիշնիլեաւ. ինոնիշնիլեաւ.

Imperturbabilmènte, *av. imperturbablement.* առանց ինչ խռովելոյ. ինոնիշնիլեաւ ինոնիշնիլեաւ. ինոնիշնիլեաւ.

Imperturbato, a, *a. inébranlable, tranquille.* անխռով. չխռովեալ. հանդարտ. լուռերեալ. ոնի իհնի ոշոնիշնիլեաւ. ինոնիշնիլեաւ.

Imperturbazione, *sf. imperturbabilité*, f. անխռովութիւն. հանդարտութիւն. լուռերութիւն. ոնի իհնի ոշոնիշնիլեաւ. ինոնիշնիլեաւ.

Imperversamènto, *sm. emportement*, m. մոլեգնութիւն. խրմ. ֆոռոշնիլեաւ.

Imperversare, *vn. être en fureur, s'emporter.* կատաղել. գոմնանիլ. մոլեգնիլ. ֆոռոշնիլեաւ. ինոնիշնիլեաւ.

Impervertire, *vn. se pervertir.* խոտորել. ապականել. ժամանակ. ապիշնիլ. ինոնիշնիլեաւ.

Impervio, a, *a. qui est sans voie.* 2. *pénible.* որ չիք ճանապարհ. 2. դժուարին. ծանր. ինեղոր. ինոնիշնիլեաւ. 2. ինեղոր. ինոնիշնիլեաւ.

Impéso, a, *a. stispendu*, e. կախեալ. ոնոնիշնիլեաւ.

Impestáre, *va. empester.* ապականել. ժամանակ. ինոնիշնիլեաւ. ինոնիշնիլեաւ. ինոնիշնիլեաւ.

Impetiggine, *sf. dartre*, f. որբեն. ինեղոր. ինոնիշնիլեաւ.

Impetigine, ինոնիշնիլեաւ. ինոնիշնիլեաւ. ինոնիշնիլեաւ.

Impetiginóso, a, *a. dartreux, se.* որբենաւոր. ինեղոր. ինոնիշնիլեաւ.

Impeto, *sm. impétuosité, violence*, f. պոռթկումն. ասաստկութիւն. բռնութիւն. ինոնիշնիլեաւ. ինոնիշնիլեաւ. ինոնիշնիլեաւ.

Impetrábile, *a. impétrable.* որ մարդի է ընդունել. որոյ մարդի է հասանել. ինչ ինեղոր. ինոնիշնիլեաւ.

Impetragione, *v.* Impetrazione.

Impetrare, *va. impétrer.* 2. *s'attirer.* 3. *acquérir.* հասանել. խնդրուածոց. առնուլ. ընդունել. ինոնիշնիլեաւ. 2. յանձն կորզել.

արժանի լինել. 3. բնդունել, սառնալ. տիւրեխտիւն ունել. նրանից ոչինչ չեմ ընդունում. 4. ներգործել. — vn. se pétrifier. քարանալ. ինձ մեղսքից.

Impetrativo, a, a. impétrable. որ կարող է ընդունուել. որում հասանել, ձեռք բերել լինի.

Impetrazióne, sf. impétration, f. հասանելին ինդրուածոյ. ընդունելու, ստանալու գործողութիւն. տիւրեխտիւն տալ. ինձ ներում շնորհել.

Impetricáto, a, a. dur comme une pierre. խիտ իբրեւ. գիշտ. քարացեալ. սալացեալ. քարեղէն. քարատ. ինձ պեղծ.

Impettito, a, a. droit, levé, e. ուղղորդ. կանգուն. ոտքոտ. տիւրեխ.

Impetuosamente, av. impétueusement. ուժգնաբարոյ. բուռն. ինձ ուռ. ինձ ուռ. ինձ ուռ

մասուցանել. ի գործ. պատապհասցանել. գերաշխատ. իրենից իմիե. 2. պերճորէն գերաշխատ. իւր գեղեցիկ.

— il danaro, *placer de l'argent.* տալ արծաթի վաշխի. իւրմէնէ տալ. տեսչ հաշիւներէն էիջերի.

Impiegàrsi, *vp. s'appliquer, s'exercer.* պատապէն գործել. պատապել. իւր ի՞նչ ուշադրութ. իւրէնէ. իւրէնէ իմիե.

Impiégo, *sm. emploi, m. charge, f.* գործ. պաշտօն. գրաւոր իմիե. պատապութիւն. իւ իմիե. իրենի. հասկանալի հնարաւոր.

Impiére, *va. emplir. 2. accomplir.* լեցուլ. 2. կատարել. աւարտուլ. 3. իմիե.

Impietà, *sf. impiété*, f. ամբարշտութիւն. աստուածէն. անաստուածէն.

Impietosire, *va. apitoyer, attendrir, toucher de compassion.* ի գութ ածել. խանդագատել. իւնոյնէն ինեցնել. ողորմելի. վերհանել ինեցնել.

Impietramento, *sm. pétrification*, f. քարանալու. ապառնալու. ինալ. տեսնել.

Impietràre, *va. pétrifier.* քարանցանել. քառացուցանել. ինալ տեսնել.

—) *vn. se pétrifier.* քարանալ.

Impietrire,) ապառնալ. վիմանալ. քառանալ. ինալ տեսնել. ինալ տեսնել.

Impigliàre, *va. arrêter, intriguer. 2. saisir.* կանգնացանել. արգելուլ. նանշանիլ. խաթան լինել. խափանել. 2. բռնուեցնել. ենիել. հանդ ելնել. հեն լինել. 2. ի՞ուռնել.

— *vn. prendre racine.* արմատ առնուլ. արմատանալ. արմեղ. հաստատել. տեսնելենիեր. տեսնել. ելնել. ի՞ուռնել.

Impigliàrsi, *vp. se mêler, s'ingerer. 2. s'embrouiller. 3. s'inquiéter.* խառնել. մոտենել. միջամտել լինել. 2. խառնակել. շիտիել. ապրել. 3. նեղել. տապրել. կրկրել. իւր գործերէն. ուշադրել. 2. գործերէն. 3. կնեղնիլ. ի՞ուռնելենիեր.

Impiglio, *sm. embarras, soin*, m. խոչընդոտ. խափան. հոգ. անձկութիւն. վարան. ի՞ուռնելենիեր. ուշ. տեսնել.

Impignere, *va. pousser.* մղել. վարել. *հրել. կրնեի. կրնի վերի.

Impignersi, *vp. s'efforcer. 2. s'opposer.* իւնալ. գան գործել. փութալ. ձգտել. 2. հանդուգնել. հանդուգնաբար ընդդէմ կալ. ճակատ կրնեի. ապերնել. 2. գործերէն. 3. գործերէն. ի՞ուռնելենիեր.

Impigrire, *vn. devenir paresseux.* ծուլալ. ծուլանալ. լալանալ. ի ծուլութիւն հանանիել. ինեցնելենիեր. տեսնելենիեր.

Impigro, a, *a. diligent*, e. անդադար. փղիճ. աշխատասէր. ջանասէր. ինեցնելենիեր. ենիերելու. հոգեկիրթ. զարկելի.

Impillacchérare, *va. emplir de boue.* տղմով չաղախել. գոյտ. ինեմ ածել. լանալ.

Impingere, *va. pousser, repousser.* մղել. վարել. *հրել. կրնեի. կրնի վերի.

Impinguàre, *va. engraisser.* պարարել. տեսնելենիեր. տեսնելենիեր.

— *vn. s'engraisser.* պարարանալ. ծաղանալ. ծաղանալ. տեսնելենիեր. տեսնելենիեր.

Impinguativo, a, *a. incrassant*, e. պարարիչ. տեսնելենիեր.

Impinto, a, *a. poussé*, e. մղեալ. վարեալ. իրի վերենէ.

Impinzàre, *va. gorger, souler.* երգհնդացանել. ուռուլ. խնդալ (զգայական ուրախ). չայեցուցանել. յանձանց. ինեմ գալ. տեսնել. զայեցնել ինեցնելենիեր.

I'mpio, a, *a. impie.* ամբարիշտ. անօրէն. անաստուածէն.

Impiombàre, *va. plomber.* մանուցանել. ՀանաՀանել կապարա. 2. գինել կապարա. ի գինել կապարա. 3. գինել զանգակներին իրիք կապարա. 4. լինալ գինեալ աստանիեն կապարա. ի՞ուռնելենիեր. ի՞ուռնելենիեր. 2. ի՞ուռնելենիեր. ի՞ուռնելենիեր. 3. (տեղերէն տեղ) ի՞ուռնելենիեր ինեցնել գինեալ. 4. ի՞ուռնելենիեր տեսնելենիեր տեսնելենիեր.

Impiombatùra, *sf. scellement*, m. *2. croupiat*, m. հաստատութիւն. մանուցանելին կապարա. 2. Հանդոյց պարանի. ի՞ուռնելենիեր. ի՞ուռնելենիեր. 2. գինել.

Impiumàre, *va. garnir de plumes. 2. nuer, nuancer.* գարգարել. գարնանել. փետրազգեցնել. ինեցնել. 2. խառնել գոյնս. յարգարել գոյնս գոյնսն գարգար կարգաւ. մեզմիւ ի միմեանս յայլ գոյն անցանել. ինեցնելենիեր տեսնելենիեր. 2. ինեցնելենիեր տեսնելենիեր. տեսնել ելնել տեսնելենիեր տեսնելենիեր. ի՞ուռնելենիեր տեսնելենիեր. ի՞ուռնելենիեր տեսնելենիեր. 2. գինել.

Impiumo, *sm. nuance*, f. խառնուած գնոյց. ինեցնելենիեր. ի՞ուռնելենիեր.

Implacabile, a. *implacable.* անդադար. խիստ. անհատ. անհաշտ. աստիճ. ալեմ. ինեցնելենիեր. անհաշտ. տեսնելենիեր. ինեցնելենիեր.

Implacabilmènte, *av. implacablement.* անդադար. անհաշտաբար. ինեցնելենիեր. ինեցնելենիեր. տեսնելենիեր. ալեմ.

Implicànza, *sf. contradiction*, f. հակառակութիւն. հակառակ անձինն խոսել. չմիաբանութիւն. կռիւ. գինել տեսնելենիեր տեսնելենիեր. ինեցնելենիեր.

Implicàre, *va. impliquer.* 2. *fig. embrouiller.* չղաղել. պատել. 2. խառնակել. շիտիել. ապրել. տեսնել. 2. ի՞ուռնելենիեր.

— contraddizione, *contredire.* կռուել. չմիաբանել. յանդիր ընդ միմեանս. հակառակ առաջին բանիցն խոսել. ինեցնելենիեր տեսնելենիեր տեսնելենիեր. ինեցնելենիեր տեսնելենիեր. ի՞ուռնելենիեր. ինեցնելենիեր.

Implicazione, *sf. embrouillement*, m. *implication*, f. չղաղելն. խառնելն. տեսնելենիեր. ի՞ուռնելենիեր.

Implicitamènte, *av. implicitement, indirectement.* խառն ի խառն. ընդ ապատ. չտեղեալն. կռգեղակի. 2. խառնակաբար. ալեմենա. ինեցնելենիեր. 2. ի՞ուռնելենիեր.

Implicito, a, *a. implicite, sous-entendu*, e. 2. *intrigué*, e. ծածուկ. գեղչեալ. ընդ ապատ իմացեալ. խառն ի խառն ապատեալ. 2. խառնակեալ. ալեմենա. ինեցնելենիեր. ինեցնելենիեր. ինեցնելենիեր. 2. ի՞ուռնելենիեր.

Implorâre, *va.* *implorer.* Խնդրել. Հայցել. Կարաչ. պաղատել. աղերսել. զղջումի Խնդրել. Խոսս ընտ Խնդիր. Ծոխո ըստ ըստ Խնդրոյս. Խնդանին Խնդիր. Ես Խ ըստ Խնդրոյս Խնդիր.

Impodagrire, *va.* *être attaqué de la goutte.* Յոտիցն ցաւ առնուիլ. զրասել. Ունենալ ոտնաւոր.

Impoetârsi, *vp.* *devenir poète.* Պոետ լինել. Լոյր օշոճ. Լոյրւել Խնդիր.

Impoetichire, *va.* *rendre poétique.* Նման պետութիւն առնել. Լոյրնել Խնդիր.

Impoggiare, *va.* *monter sur des coteaux.* Լոճ կամ ի վերայ բլուրց բարձրանալ. Դասլոյր Խոճնիկ ըստ Ճոճ.

Impolârsi, *vp.* *tourner autour des pôles.* գանալ շուրջ զբեւեռաւք. Խոշոռոց ընդ-ձեռս ոք պտոյտ.

Impoliticamènte, *av.* *impolitiquement.* առաջոյ կարգաց. Հակառակ քաղաքական կարգաց. անկարգա. առքիոճ Խորհ. ըստ ասոճ ընդ.

Impolîtico, *à*, *a.* *impolitique.* առաջոյ կարգաց. անկարգ. առքիոճ Խորհ Խոշոռոց.

Impolmonato, *a*, *a.* *pâle, jaune, pulmonique.* դեղնաց. ագռնանաւոր. այլ յաղագնանաւ. որ ցաւս Խորոց անկեղծ. ոճ. ըստ Ճոճ. Խ ծնեալ Ճոճ ըստ.

Impolpâre, *va.* *prendre de l'embonpoint, des forces.* պարարել. առնգանալ. զօրանալ. զօրանիլ զկենդ. Ակռնիլ. Խոռնի Խնդիր. Ճոճ Խ ծնեալ Խնդիր.

Impoltronîre, *va.* *rendre paresseux.* Ծոյլ գործել. յանցաւորացանել. Ծուլացուցանել. Ինանիլ Խնդիրոյ.

— *vn.* *devenir paresseux.* Ծուլ յոյս նալ. Ծուլացալ. ի վատնիլ Հասանել. Ինանիլ Խնդիրոյ.

Impoverâre, *va.* *pauvrer.* լի առնել. փոշոտել. Ծոչի ցանել. Ոչնչանիլ. Ոչ ծոխո. առնիլ.

Impomâto, *a*, *a.* *planté d'arbres fruitiers.* առնիլ պտղաբեր Ծառոյ. Ծիլնել ոստոյ ըստ ոտիկն.

Impomiciare, *va.* *poncer.* զոսկ. փայլեցուցանել. Ծանրանիլ բարակի. ոնոնիլ Ոոբլ ըստ. Ծոճոյլ ընդ ընդ Խնդիր.

Imponente, *a.* *qui impose.* 2. *grand, e.* որ գնել. գնելի. 2. մեծ. Ծանր. բազում. Ծոյոն. 2. ըստ ոնոնիոճ.

Imponimènto, *sm.* *imposition*, *f.* գնելի. գիր. ծոճո. Խոնիրնի ծոճո.

Impopulârsi, *vp.* *se remplir de peuples.* լնուլ. ծնողել. մարդկանի. մարդաչատ. մարդաչէն. բազմմարդ լինել. ոոբոյ ոբնոճ. ըստոնոճ.

Imporcare, *va.* *herser.* ոոգիել. Ճարհնել. Ոոոոնիլ Ճոճ.

Imporporâre, *va.* *teindre en pourpre.* 2. *vêtir de la pourpre.* Ծիրանեզոյն ներկանել. 2. զգեցուցանել Ծիրանիս. ու ոգնոճ. 2. Խոնիրնի. ուստ. Ճոլոյ Կնոնիրոճ.

Imporrâre, *vn.* *se moisir, pourrir.* փտել. ապականիլ. * Ճիրիկ. ու-ձնեցոճ. ստոնոճ.

Impôrre, *va.* *imposer.* 7. *en imposer.* 8. *placer, ranger.* 9. *assigner.* 10. *entonner.* դնել. անել. (աշ) արկանել. պատճառ լինել. 2. բանագանել. 3. պատուիր ի վերայ դնել. պատուիրել. Հրամայել. 4. Համր դնել. արկանել. 5. արկանել ի վերոյ. Համարել. գրել (ստուգ գրանցանա). 6. (ձեռն) դնել. Ձեռնադրել. 7. խորել. պատրել. 8. դնել. գիտակել. Տասանանել. յարգարել. գերիարել. 9. կարգել. որոշել. դնել. սահմանել. 10. գիտակել. գերգա. ֆոնոճ ստոնոճ Խնդիր (Ճորձոնոճ) Ընդոճ. դարձոճ. Խնդրոնիոճ ոնոնոճ Խնդիր. 2. ոգոճ. գնելոնոճ Խնդիր. 3. Ճոճ Խնդիր Խնդիրոճ Խնդիր. գրոնոճ. յորոնոճ ֆոնոճ. 4. Ընդիճ. ոնոնոճ ոգոճ. Ճոճոնոճ. 5. Խ ոնոնոճ Խնդիրոճ. Ճոճոնոճ ոնոնոճ ոգոճոնոճ. ոգոճ. Ճոճոնոճ Խնդիր. 6. Խ ֆոնոճ. ոնոնոճ Խնդիր. 7. ոնոոնոճ. 8. ֆոնոճ. Խոնիրնիրոճ. ոնոնոճ. ոնոնոճ. 9. Խոնիրնոյ. Ծոոյ. Ճոճոնոճ Խնդիր. 10. Խոնիրոյ գոնոնոճ.

Impor carne, *prendre de l'embonpoint.* անգանալ. գիրանալ. պարարանալ. * վիպ ցայ. Ճոճոնոճ Խնդիր. ոնոնոճոնոճ. Ճոճոնոճ.

Imporla troppo alta, *le porter trop haut, dépenser trop, gaspiller.* Ծանր առնել. առնանանալ. պատճառագրե զան գլխի անձին կիսայ. լնել Ճոճոնոճ Խնդիր. ոնոնոճոնոճ. Ճոճոնոճոնոճ. ֆոնոճոնոճոնոճ Խնդիրոճ Ճոճոնոճ -- Ճոճոնոճ Խնդիր.

Imporrire, *v.* Imporrare.

Importabile, *a.* *insupportable.* անհնդգամբ. ժանտ. գժգանի. անհնարին. խիստ. Ծանր. Ծանրաբեռնի. Ընոնիլոճ. ոոոնոնոճոնոճ. Ընդիճ. Ես ոնոճ.

Importante, *a.* *important, e.* կարեւոր. Ծեծ. Ծանր. Ընեւնիլոճ. Ծեծոյ. Ծեծոնոճ. Ընդիճ. Ընոնոճոնոճ. Խընդիրոճոնոճ. ոեծոյ. ոնոնոճ.

Importanza, *sf.* *importance*, *f.* կարեւորութիւն. կարեւոր գործ. Համր. Ծեծութիւն. Ծանրութիւն. * Համրաւորութիւն. գիտակ. Ընդիճոնոճ. ոեծոնոճոնոճ.

Importare, *va.* *apporter.* 2. *signifier.* 3. *monter, se monter à une certaine somme.* բերել. 2. Նշանակել. յայտ առնել. ցուցանել. 3. Ժողովել. գումարել. Համաձայ Ծանոց ի Ճիւ Ճոյ. Ընդիճոնոճ. 2. Ընոնոճոնոճ. ոեծոյ. ոեծոնոճ. 3. ոեծոնոճ. ոնոոնոճոնոճ. Ընդիճոնոճ. Ընոնոճ.

Importâre a, *importer à, regarder.* առնի լինել. փոխ լինել. ոնոնոճ. Ընդիճոնոճ ոնոնոճ.

— molto o poco, *importer beaucoup, peu.* լինել կարեւոր կամ ոչ ոնոյոճ կարեւորոնոճ. ուշոյ Խոնոո ցնոնի Ճոնոնոճ ոնոնոճ. ոգոճ Խոնոո ոգ Խընդիրոճ Խնդիր.

Importazione, *sf.* *importation*, *f.* գալն. մուտքն ծոոյ վաճառոյ քաշխարհէն ներս. ոեծնոնոճ ոեծոոոնոճ Ճոճոնոճ Ընդիճոնոճ. ոեծոնոճ.

Importévole, *a.* *insupportable.* անհնդգամբ. ժանտ. Ծանրաբեռն. Ծանրաւորագնակ. գժգանի. անհնարին. ոոոնոնոճոնոճ. Ընդիճ. Ընոնիլոճ.

Importunamènte, *av.* *avec importunité.* ի տարաժամս. յանժամ. ժամու. յանդիպս.

անշնդհատ. անձայն. վերածել. փոխոր-
ինել.»

Importunánza, *v.* **Importunità.**

Importunáre, *va.* *importuner.* *ժաղեմաքր
խնդրել. ժաղել. թեմասնել. ձանձիր առ-
նել (իր առելով խնդրելդեն). պող ալըշխան.
ձանձրացնել. պեղար խնդիր. ըզբեղի ղանձիր
էիլդեր. ի-ոնին, պնդաբար խնդիր.»

Importunézza, *sf.* *importunité*, f. *ժաղ-*

Importunità, ի-ներեն. *թեմասնեն. թեմասն-
ձանձր. ըզբեղի. պող ալըշխան. պնդաբար-
լատ. պնդութիւն.»

Importúno, ի-ա, *a.* *importun*, *e.* *ձեղիչ.»

Importunóso, ի-աշխատասիրչ. *ձանձիր. ծա-
ղրատասուական. ծաղրագործ. ան-
չեներին. պող ալըշխան. պնդաբար խոսիչ.
ծանրացրիչ.»

Importuóso, a, *a.* *qui est sans port.* *որ
չգոյէ նաւահանգիստ. առանց նաւահան-
գըստի. խլմաձուղ.»

Imposizióne, *sf.* *impôt*, m. *2. impositon*, f.
*տուրք. հարկ. բաժ. 2. ձեռնադրութիւն.
վերին. տալեանք. 2. ի-ել ի-ոնի. փ-ին ի-ին.»

Impossessársi, *vp.* *se rendre maître.* *տի-
րել. տասնալ. ի բուռն արկանել. ոտիդ
ըշնի. գալի ի-ին. տնիլ.»

Impossíbile, *a.* *impossible.* *անչեներին. ան-
չեպատուր. անչնար. անկար. * անկարելի-
ըշնով. ըշուդեն. * գործելու. * փորձելու-
պեն.»

Far l' —, *faire l'impossible.* *առնել գան-
չեներին, գանչեպատուր. մեծամեծ ինդ
իրա գործել. փորձելու ըչ խնդիր.»

Impossibilità, *sf.* *impossibilité*, f. *անչեպա-
տուրութիւն. անչեպատուր իրը * անկարե-
լիութիւն. փորձելուպեն. գործելըշեն.»

Impossibilitáre, *va.* *rendre impossible.* *ան-
չեպատուր առնել. գժատարին, անչեպատուր
գործել. փորձելու ի-ին.»

Impossibilmente, *av.* *de toute impossibilité.*
*անչեպատուր. առանց չեպատուրութեան. *
անկարելիութեամբ. փոր-
ձելուպեն. առանց ի-ոլ ըշ.»

Impósta, *sf.* *impôt*, m. *Տարի. տուրք. բաժ.
վերին. տալեանք.»

Impósta, (coll' o largo) *sf.* *imposte*, f.
2. poteau, jambage de porte, m. *3. huis-
serie*, f. *պատուհասակ. ժղիճ. սիւերդն կա-
մարակի գրանց. * կամարակալ. 2. սիւն յեր-
կոսին կողմնոյ գրան. գրանդիր. 3. սահ-
մանք. փայտակերպ. սահմանակատար գրանց.
պատուհասնոյ. փ-ոս ի-ներէն ըշ. որ-
ի-ել ի-ոնէն. 3. փ-ոս ըշ. ի-ոնէն. ի-
ի-ոնին. ի-ոնի ի-ոնէն. ի-ոնէն. ի-ոնէն.
ի-ոնէն. ի-ոնէն. ի-ոնէն. ի-ոնէն.»

Impostáre, *va.* *enregistrer, mettre sur le re-
gistre.* *2. mettre des poteaux, asseoir des
portes.* *3. poser, appuyer une voûte.* *ընդ
գրով արկանել. ի գրի հարկանել (գրաար-
սիս, գիրոնի). 2. սիւնս դնել յերկոսին
կողմանս գրան. ադռնգանել, դնել, հաս-
տատել գրանս, գաւառհասնս. 3. յե-
ցուցանել, դնել, հաստատել գմասին.
(գրբեաններ, ուշեռագիս) տեղիդ ի-ոնէն
ի-ներէն. 2. փ-ոս-ոնան իսկ պրեի-ներէն ֆո-
ռաբ. փ-ոս-ոյս-ոս. ի-ներէն ի-ոնէն. ֆ-ոս-
ռաբ. 3. որ-ի-ել պայմանել.
— le dame sul tavoliere, *dresser les da-
mes.* *կարգել գարբնոս ագիտակի խաղան-
դաս ի-ուշադրութեան տեղիդ.»

Impostatúra, *sf.* *imposte*, f. *2. huisserie*, f.
*պատուհասդան, մղիճ, սիւերդն կամարացոյ
գրանց. * կամարակալ. 2. ատամանակք,
փայտակերպ, սահմանակատար գրանց. փ-
ոս ի-ներէն ի-ոնէն ըշ. որ-ի-ել ի-ոնէն. 2.
փ-ոս ի-ներէն ի-ոնէն. փ-ոս-ոնան իսկ ի-
ի-ոնէն.»

Impostemíre, *vn.* *apostumer.* *տրորել. թա-
լանել. խոյասիրել. փ-ոս-ոնան. ի-ներէն
ի-ոնէն.»

Impósto, a, *a.* *imposé*, *e.* *եդեալ. 2. գրա-
մայեալ. պատուիրեալ. փ-ոնան. 2. որ-
ի-ել ի-ոնէն.»

Impostóre, *sm.* *imposteur*, m. *չարաթօս.
2. խարեբայ. պարոիկ. ի-ներէն. ի-ոնէն.
ի-ներէն պրեի-ներէն. 2. պատրոյճ. ի-ներէն.
ի-ոնէն.»

Impostúra, *sf.* *imposture.* f. *չարաթօսու-
թիւն. արկանելն ի վերայ. ի-ներէն. ի-
ներէն ի-ոնէն պրեի-ոնէն.»

Imposturáre, *va.* *blesser qn. par des im-
postures.* *չարաթօսել. ամբաստանել. ի վե-
րայ արկանել. ի-ներէն. պ-ոնէն ի-ոնէն.»

Impotènte, a. *impuissant*, *e.* *անկար. ան-
զօր. 2. անկար ի ծնանելն. ի սերել. փ-ոս-
ի-ներէն. ոճ-ել. 2. ի-ոնէն ի-ոնէն.»

Impotènza, *sf.* *impuissance.* *անկարութիւն.
անզօրութիւն. 2. անկարութիւն ծնանելոյ.
ոճ-ել ի-ոնէն. փ-ոս-ի-ներէն ի-ոնէն.»

Impoverire, *va.* *appauvrir.* *աղքատացուցա-
նել. փ-ոս-ի-ներէն. փ-ոս. ի-ներէն ի-ոնէն.»
— *vn.*) *devenir pauvre.* *աղքատա-
նալ.»

Impoverirsi, *vp.* *չնալ. անանկանալ. չքաւո-
րել. փ-ոս-ի-ներէն ի-ոնէն. փ-ոս-ոնան.»

Impraticabile, a. *impraticable.* *գժատարին է
կատարել. չտանել չարգելուս. գժատարագա-
տար. գժատարագործ. 2. գժատարին (վայրը).
անկոխ. գժատարագնալ. 3. անշնդհատ ա-
կան. ձանձր. գծդակ. վ. տատանակ. չաս-
կոտ. վես. ի-ներէն. ի-ոնէն. 2. ի-ոնէն.
ի-ներէն. ոճ-ել. 3. ի-ներէն. ի-ոնէն.
4. փ-ոս-ոնան. ի-ոնէն.»

Impraticato, a, *a.* *inusité*, *e.* *չսովորեալ.
անսովոր. անսովորական. ոճ-ել ի-ոնէն.
ի-ոնէն.»

Impratichíre, *va.* *rendre habile*, *exercer-
qn.* *վարժել. ի-ներէն. բանական առ-
նել. ուսուցանել. ի-ոնէն. ի-ոնէն.
ի-ոնէն. ի-ոնէն ի-ոնէն.»

Impratichirsi, *vp.* *se rendre habile à qc.*
*վարժել. կրթել. ուսուցել. ընդելանել.
չտկոյ. բանական լինել. ի-ոնէն. ի-
ի-ոնէն. ի-ոնէն. ի-ոնէն. ի-ոնէն.»

Imprecáre, *va.* *maudire.* *անիծանել. նզո-
վել. չարիս խնդրել. * չարամտիլ. ոճ-ի
ի-ոնէն. ի-ոնէն. ի-ոնէն.»

Imprecativo, a, *a.* *d'imprécation.* *անիծո-
ղական. * չարամտիլ. * չարամտիլա-
ան. ոճ-ի ի-ոնէն.»

Imprecazione, *sf. imprécation*, f. անէծք. * նզովք. * չարասպառնալիքներ. գեր ասաս. լինել.

Impregionare, *va. emprisonner.* ի բանդ արկանել. հաղ լինել.

Impregnamento, *sm. grossesse*, f. 2. *action de remplir*, f. լցուելիութիւն. * յղացումն. 2. լեցուն (հեղհեղ). * ողողում. լեռնէ. 2. ողողումն. հեղհեղ.

Impregnare, *va. rendre grosse.* 2. *remplir.* յղացուցանել. 2. լեցուլ (հեղհեղ). * յղացնել. լեռնէ. հաղել լինել. 2. ողողուել. հեղհեղել.

Impregnatura, *sf. grossesse*, f. յղութիւն. * յղացումն. հաղելնէ.

Imprendente, *a. apprenti*, *e. մասոյ աշակերտ. նորընկեր. լուծոր.

Imprendere, *va. apprendre.* 2. *entreprendre.* ուսանել. 2. ձեռն կարկանել. բռնել Տարկանել. ձեռն ի գործ առնել. յանձն առնուլ. սկիզբն առնել. նորընկեր. 2. ել սորվիլ. նոր ընկերի. գալ ընտրի. ի նորընկեր. ընկերութիւն. ալ, գնալ ընկերի լինել.

— briga, *chercher querelle.* կռուիլ. կռգել. ընդհարմանել ընդ ումեք. վերկիզել. հուզել լինել.

Imprendimento, *sm. entreprise*, f. սկսուածք. սկսումն. ել սորվ. գալ ընկերի.

Imprenditore, *sm. entrepreneur*, m. *որ բռնած Տարկանէ. որ ձեռն ի գործ առնէ. որ յանձն առնու. առաջնորդ. գլուխ գործոնէից. ել սորվ. վերահսկողին ասած. գլուխ ընկերի.

Impresinone, *sf. impression*, f. գրոշմելիւն. 2. պատկեր տուց. կնքիկ. խորշոմ. 3. հիմք. գրոշմ. պահս. ընդ. 2. ել սորվ. ընկալուած. 3. տահս. վերջ.

Imprenta, *sf. empreinte*, f. պատկեր. գրոշմ. հիմք. ընդ. պահս. տահս. նկնկ.

Imprentare, *va. graver, empreindre, imprimer.* գրոշմել. տպատիպ. քանդակել. պահել. տահս սորվ. գրել.

— *vn. prendre figure.* կերպանալ. կերպարանս առնուլ. գրեթէ ընկերի. պէսի ընկերի. վերջ. ընկալ.

Impreparato, *a, a. dépourvu*, *e. անպատրաստ. հանդերձեալ.

Impresa, *sf. entreprise*, f. 2. *devise*, f. ձեռն արկանել. իրք. գործք. տարբք. 2. խորշոմական պատկեր. * պատկեր, նշան խորշոմական ճեղ բանիւք. * նկարագրոյց. նշանակ. տպիկի. գրոշմելիւ, եւ սորսալ. եւ. 2. ընկալուելիւ. եւ սորսալ. եւ. 2. ընկալուելիւ սորսի. վերջ ընկերի.

Far —, *entreprendre.* 2. *faire des incursions.* ձեռն արկանել. ձիրանս լինել. բռնած Տարկանել. սկիզբն առնել. 2. խաղալ գնալ, արշաւել, ընկնալ զօրս (Թռանձիկ պատճառաւ). եւ սորսի. գալ. ընկալ. 2. ընկերութիւն լինել. ընկերի վարժ.

Impresario, *sm. entrepreneur*, m. *որ բռնած Տարկանէ. առաջնորդ. գլխաւոր. հոգաբարձու. ի նի սորսի. գալ ընկալուած. գլուխ գործոնէից. գեր ասհարհի ասն.

Impresciare, *v.* Impressare.

Imprescrittibile, *a. imprescriptible. զորոյ իրաւունս չէ մարիր. ժամանակաց անցնելով խափանել կամ առանալ. ըստ ընկերի ընկալելոյ (հեղհեղ). գերազանց վերան իւր ընկերութեամբ ընկալ ընկալուած.

Impreso, a, a. *entrepris*, *e. սկսեալ. ձեռն արկեալ. բռնած Տարկալ. սկիզբն արարեալ. ընդունելի. գալ ընկերի.

Impressa, *v.* Imprenta.

Impressare, *va. presser, solliciter.* սոսկալ. բռնադատել. ձեռկէ. սեղմի ընկերի. ընկալելի.

Impressionare, *va. imprimer.* տպել. հասուսալ ի միտս ազդ. խելամուտ առնել. ընկերի ընկեր. ճիրանեալ. ընկալուած իւր ընկերի.

Impressione, *sf. impression*, f. գրոշմելիւ. տպատիպ. 2. տպագրութիւն ի միտս. հասուսութիւն. յիշատակ. պատկեր. 3. պատկեր. տիպ. գրոշմ. ընկեր. պահս. 2. ընկերի. ընկեսա. գեր. 3. պահս. ընդ. Uomo di prima —, *homme fort aise à preoccuper.* այր գիւրաշարժ. որ գիւրաւ հասանի. այլ գծ սպառ իմացս. զգայ. տարակուսելոյ. գեղոյ ընդան տիպեան. ընկալելոյ ընկալուած.

Far — ne' nemici, *faire des incursions.* ձիրանել. արշաւել ի բանակս թշնամւոց. գալ ընկալուելոյ ընկերի ընկերի. ընկերի.

Impresso, a, *a. imprimé*, *e. գրոշմեալ. հաստատեալ. տպատիպեալ. քանդակեալ. պահուած. գեղեկընկեր.

Impressore, *sm. imprimeur*, m. գրոշմիչ. տպատիպ. պահող.

Impresteranza, *sf. prêt*, m. փոխ. ընկերի.

Imprestare, *va. prêter.* փոխ. յանձն տալ. ընկերի. ընկալ ընկերի.

Imprestito, *sm. prêt*, m. փոխ. ընկերի.

Imprésto, *sm.* ի ընկալ.

Imprestarsi, *vp. embrasser l'état ecclésiastique.* քահանայանալ. ընկերի. ընկալ ընկերի.

Imprentendente, *a. qui ne prétend rien.* որ չպահանջէ ինչ. չպահանջող. ընկերի ինչոյն համարելոյ.

Impreterible, *a. immanquable.* հաստատուն. անվրէպ. ընկերի. ընկալ. ընկերի. ընկալելոյ.

Impreteribilmente, *av. immanquablement.* անվրէպ. հաստատուն. անշուշտ. ապագին ցայսօր. ընկերի. ընկերի. ընկերի. ընկերի. ընկերի. ընկերի.

Impreziosire, *va. devenir précieux.* ինել պատահական. ազնիւ. մեծագին. գեր ընկալ. ընկերի ընկեր.

Imprezzabile, *a. inestimable.* անգին. պատահական. անգին. այր չիք գին. գեր ընկալ ընկերի. ընկերի.

Imprigionamento, *sm. capture*, f. *emprisonnement*, m. գերի ի բանտ. կալանք. հոգ. գերանս գեղ. ընկերի.

Imprigionare, *va. emprisonner.* 2. fig. *resserrer.* գեղ ի բանտ. բանդել. ի բանդ արկանել. քանդագրել առնել. 2. փակել. արգելուլ. հաղ լինել. ընկերի. ընկալ. գեր. 2. ընկ լինել. ընկերի.

Imprima,) *av. d'abord.* Նախ · առաջ·
Imprimamènte,) *fțĕrĕ.* Եվ Եվ · Եվ Եվ · Եվ · Եվ ·

չնպատեի եւս. անպատրաստութիւն. * անխոհեմութիւն. ընթերցուած. ընդհանուր-ապականութիւն. ինքնասիրութիւն:

Improvído, a, a. inconsidéré, imprudent, e. անմիտ. անզգամ. անխիտաս. անզգուշ անզգաստ. անպատրաստ. յանդուգն. * անխոհեմ. ապառնաս ինքնակիրք. տգիտութիւն. ինքնակիրք. ինքնակիրք. ինքնակիրք. ընդհանուր:

Improvostársi, vp. obtenir une prévôle. վերակացու. լինել. դառնալ ըստ:

Improvvedutamènte, av. à l'imprévu. 2. imprudemment. յանդգնաս. յայտնապէս. յանկարծապատիր. յեղակարծումն ժամու. 2. առանց խորհրդոյ. անմտաբար. * անխոհեմաբար. ընդհանուր. ընդհանուր. ապառնաս. 2. ապառնաս. ինքնակիրք:

Improvveduto, a, a. dépourvu, e. 2. imprévu, e. զրկեալ. անմիտ. 2. յանկարծականն. անյուսական. յանկարծապէս. հանդերձ. ընդհանուր. 2. ընդհանուր:

Improvvisamente, av. au dépourvu. յանկարծապատիր. յանկարծակի. յանկարծապատիր. յեղակարծումն ժամու. ապ յանկ վայրկեան (ասել). առանց. ապառնաս. ապառնաս. ընդհանուր. ընդհանուր իւր. ապառնաս. ընդհանուր. ապառնաս:

Improvvisamènte, sm. improvisation, f. յանկարծակի նուագ. * յանկարծապատասխանութիւն. պատրաստութիւն. ապառնաս. ընդհանուր. ինքնակիրք:

Improvvisáre, va. improviser, faire des vers sur-le-champ. յանկարծակի նուագս երգել. ապ յանկ վայրկեանի առանց խորհրդոյ բանս ասել. պատրաստ պատրաստ. ապառնաս իւր ապառնաս. ինքնակիրք. ինքնակիրք ինքնակիրք:

Improvvisáta, sf. impromptu, m. բանք ապ յանկ վայրկեանի առաջեալք. յանկարծակին երգեալ նուագք. յանկարծական երգք. ապառնաս ընդհանուր. ապառնաս իւր. ընդհանուր. ապառնաս:

Improvvisatóre, sm. improvisateur, m.* ապ յանկ վայրկեանի առանց խորհրդոյ նուագս երգիչ. յանկարծական երգոյ յարգարիչ. * յանկարծապատասխանիչ. ընդհանուր իւր. ապառնաս. ապառնաս. * ապառնաս. ընդհանուր:

Improvviso, a, a. dépourvu, e. 2. inopiné, imprévu, e. մերկ. զրկեալ. 2. յանկարծապատիր. անյուսական. հանդերձ. ընդհանուր. ապառնաս. ընդհանուր. ընդհանուր. ընդհանուր. 2. ընդհանուր:

All' —, } av. à l'imprévu, au dépourvu, inopinément. յանկարծապատիր. յանկարծապէս. յայտնապէս. յանկարծակի. յանկարծապէս. պերճան պերճ. * ապառնաս. ապառնաս. ընդհանուր. ընդհանուր:

Improvvistà, a, a. dépourvu, e. մերկ. կարգալատ. զրկեալ. հանդերձ. ընդհանուր. ապառնաս:

Imprudénte, a. imprudent, e. անմիտ. անխիտաս. անզգամ. յանդգնաս. անշնամեալ. * անխոհեմ. ապառնաս. ապառնաս. ընդհանուր. ընդհանուր:

Imprudentemènte, av. imprudemment, inconsidérément. անմտաբար. յանդգնաս. առանց խորհրդոյ. * անխոհեմաբար. ընդհանուր. ընդհանուր. ընդհանուր. ընդհանուր:

Imprudénza, sf. imprudence, f. անմտութիւն. անզգամութիւն. անշնամեալութիւն. յանդգնաս. ապառնաս. ընդհանուր. ընդհանուր. ընդհանուր. ընդհանուր

Impúlso, *sm. impulsion*, f. մղելն. 2. դրդռելն. հրապուրելն. ի ներգործութիւն. յինն ելլելոյ. ինեաց. 3. ցնդ ելլելոյ. ցինն. ոտիրելիս. եղբեալ ըստ. խրտ. ի ներ. ընտիր.

— a, *a. poussé*, e. մղեալ. յինն ելելոյ.

Impúne, } *av. impunément.* անպատիժ.

Impunemente, } անպատասխան. անպարտել. ցինն. ոչ ցինն.

Impunible, *a. qui n'est pas punissable.* չպատժելի. զոր չէ մարդի պատժել. անպատասխանելի. ի ներ. ցընտանել.

Impunità, *sf. impunité*, f. անպատիժն լինել. անպատասխանելութիւն. հանելութիւն յինն. ցինն. ոչ ցինն ելելոյ. ցինն. ոչ ցինն ինեաց.

Pigliare l'—, *déclarer ses complices pour obtenir l'impunité.* յայտնել զդործակիցսն վասն ի պատժոյն պատանելոյ. պատրաստ ելոյ ցինն. ելելոյ. ցինն. ելելոյ. ցինն. ելելոյ.

Inacerbire, *va.* aigrir, irriter. գառնացու-
ցանել, զայրացուցանել, բարկացուցանել, գրգռեցնել, ցասուցանել. Խորհրդ. պղտորել. — *vn.* s'aigrir, s'irriter. գառնանալ, զայրանալ, ի ցասուն գրգռել, գրգռեցնել, բարկանալ. Ընդ.

Inacetare, *va.* mouiller avec du vinaigre. թաթխանալ, շրել, քացախով. քացախ արկանել. Ածի ի նէ ըստնիսն, ժըստրե. Ածէ ի ծղոտսդ.

Inacetire, *vn.* s'aigrir. գառնալ. Ես լինել քացախ. [թ] Ծ. առնիմ. * քացախել. * [թ] Ծ. լել. Ածէնել.

Inacquamento, *sm.* action de tremper le vin. f. խառնելն ջուր ի գինի. խառնելն զգինի. ջրոցում — ջրում.

Inacquare, *va.* tremper le vin. խառնել ջուր ի գինի. խառնել զգինի. ջրոցում — ջրում.

Inacquóso, a, *a.* sans eau. անջուր. անջուր. ցամաք. — — —.

Inacutire, *va.* aiguiser. 2. rendre aigu (en parlant des sons). սրել. [թ] ընել. 2. սուր, սաստիկ գործել. գնդալ. Ածէն լինել. Ածէնել ձեռ. 2. ձեռ. — ածէնել ածէնել. ածէն ձեռ. ածէնել.

Inadattábile, *a.* inapplicable. անպատեհ. դնելոյ անկարելի. — — —.

Inadattabilità, *sf.* incapacité, f. անկարողութիւն. — — —.

Inaddiétro, *av.* en arrière. յետս. յետ.

Inadeguatamente, *av.* inégalement. առանց հաւասարութեան. առանց հաւասարութեան. Խորհրդ.

Inadeguáto, a, *a.* sans proportion. անհամանման. անհաւասար. — ձեռ. — Խորհրդ. Խորհրդ.

Inadempíbile, *a.* inexécutable. զոր չիցէ մարթ առնել, կատարել. անկատարելի. գործադրելի. անկատարելի. ածէնել.

Inadombrábile, *a.* qu'on ne peut pas peindre ou décrire. զոր չիցէ մարթ նկարել, գրոյել. անձև. անպատում. Ես լ ածէնել. ձեռ ածէնել. Խորհրդ. Խորհրդ.

Inaffiáre, *va.* arroser. ոռոգանել. — — —.

Inaggualiánza, *sf.* inégalité, f. անհաւասարութիւն. ձեռ ձեռ. Խորհրդ.

Inagitáto, a, *a.* qui n'est pas agité, e. անշարժ. խաղաղ. — —.

Inagliare, *va.* assaisonner avec l'ail. համեմել. Խորհրդ. խառնել. — — —.

Inagrare, *v.* Ingrire.

Inagrestire, *vn.* devenir aigre. 2. devenir cruel. Տ. s'aigrir. գառնալ. Ես լինել քացախ. [թ] Ծ. առնիմ. * քացախել. * [թ] Ծ. լել. 2. անագորոյն միտս առնալ. 3. զայրանալ. Ես լ ածէնել. ածէնել ածէնել. 2. — — —. 3. — — —.

Inagrire, *vn.* devenir aigre. գառնալ. Ես լինել քացախ. Ես լ ածէնել.

Inajare, *va.* éteindre les gerbes sur l'aire. տարածանել զդրոյն ի կալս. տարածել զդրոյն առ ի ծեծել. Ես լ ածէնել. Ես լ ածէնել.

Inalare, *va.* puiser, attirer. ծեծել, առնուլ գխմաքաղիսն օդոյ. Ես լ ածէնել. Ես լ ածէնել.

Inalbamento, *sm.* action de blanchir, f. բեղմնաւորացուցանելն. — — —.

Inalbare, *va.* rendre blanc. բեղմնաւորացուցանել. — — —.

Inalbermamento, *sm.* (t. di mar.) la mâture, f. արուեստս, հանդամանք գկայմն կանգնելոյ. 2. կայմք. ածէնի ածէնէրէնի ածէնեցուածոց. ածէնէրէնի. 2. ածէնի ածէնէրէնի. ածէնի ածէնէրէնէրէ. Ընդ.

Inalberare, *va.* déployer les étendards. 2. mâter. վերացուցանել, պարզել գդրաւշս. 2. կանգնել գկայմն. — — — ածէնել. 2. ածէնի ածէնէրէնի ածէնի.

— *vn.* (grimper sur les arbres, Inalberársi, *rp.*) sur les mâts. 2. se cabrer. 3. se mettre en colère. ելանել ի ծառս, ի կայմս. 2. կանգնել, յառնել, կալ ձիոյ. ի վերոյ ձիոյն առջեւն կալ ձիոյ. 3. զայրանալ. մոլեգնել, կատաղել. — — ածէնի ածէնէրէնի ածէնէրէնի. 2. ի ծառ ելանել. — — — ածէնի ածէնէրէնի. ածէնի ածէնէրէնի. 3. ածէնի. ածէնի ածէնէրէնի.

Inalberatóre, *sm.* constructeur des vaisseaux, m. նաւաշինող. հաւաքարար. հնար նաւուց. ի նոյնէ. ածէնի. ածէնի ածէնէրէնի.

Inalidire, *vn.* devenir sec. չորանալ. ցամաքել. — — —.

Inalienábile, *a.* inaliénable. զոր չէ մարթ վաճառել, առաքացուցանել. անվաճառելի. — — —. անածէնէրէնի ածէնէրէնի ածէնէրէնի. ածէնէրէնի. ածէնի ածէնէրէնի. ածէնի ածէնէրէնի.

Inalienabilità, *sf.* inaliénabilité, f. չկարելն առաքացուցանել, վաճառել, առ այլսն. անվաճառն լինել. ածէնի ածէնէրէնի. ածէնի ածէնէրէնի. ածէնի ածէնէրէնի. Խորհրդ.

Inalterábile, *a.* inaltérable. անապականելի. անփոփոխ. անապականացու. — — —. Խորհրդ. Խորհրդ.

Inalterabilità, *sf.* immutabilité, f. անփոփոխութիւն. անապականութիւն. անեղծութիւն. — — —.

Inalterabilmente, *av.* sans altération, imperturbablement. առանց պղտորութեան. առանց չխռովութեան. — — —. ածէնի ածէնէրէնի. ածէնի ածէնէրէնի. ածէնի ածէնէրէնի. Խորհրդ.

Inalterátо, a, *a.* non changé, e. անփոփոխ. չապականեալ. — — —.

Inalveare, *vn.* creuser le nouveau lit d'une rivière. փոս փորել գհուն. ընդ ածէնի ածէնէրէնի գտպրն. ընդ ածէնի ածէնէրէնի. ածէնի ածէնէրէնի. ածէնի ածէնէրէնի. ածէնի ածէնէրէնի.

Inalveazione, *sf.* action de creuser un canal, f. ընդ. le creux d'un canal, m. փոս փորելն գհուն. 2. փոս գհուն. ընդ ածէնի ածէնէրէնի գտպրն. 2. ընդ ածէնի ածէնէրէնի. ընդ ածէնի ածէնէրէնի. ածէնի ածէնէրէնի. ածէնի ածէնէրէնի.

Inalzamento, *sm.* élévation, f. վերացուցանելն. բարձրացուցանելն. համբառնալն. ածէնի ածէնէրէնի. ածէնի ածէնէրէնի.

Inalzâre, *va.* clever. վերացուցանել. բարձրացուցանել. Համբառնալ. Խնձորը ինչ ալշրանի.

Inamâbile, *a.* désagréable. չսիրելի. ատելի. գարշելի. Անհնազանդ.

Inamâre, *va.* prendre à l'hameçon. 2. rendre amoureux. որսալ, ըմբռնել կարթիս. կարթել. 2. վառել, բորբոքել ի սեր. ալ ինչ ալշրանի, խոնարհ. 2. ալշրե նիներ.

Inamarire, *va.* rendre amer. 2. affliger. դառնացուցանել. 2. վշտացուցանել. Նեղել. ածելնիներ. 2. նիներ.

— *vn.* devenir amer. 2. s'affliger. դառնանալ. դառն լինել. 2. դառնանալ. վշտանալ. Բաղձել. ածելնիներ. ինչ ալշրի. 2. նիներ. Տանջ ածելնիներ. Տասանելնիներ.

Inaméno, a, *a.* désagréable. անշնորհ. որ չէն գեղեցիկ. տխուր. չսիրաժելի. անհաճելի. Նախ.

Inamidâre, *va.* empeser. օծանել. Նաշտով. Նվաճ ինչ.

— la vela, empeser la voile. ի՛ծանալ զառագասոս վասն խիտ զանազանութիւն կասացին գործելոյ եւ գի ի Նեղբս պահեցի Տոզին. Խեղճներին ողորմելնիներ ողորմալ էին ըստնիներ.

Inamistârsi, *vp.* contracter amitié. բարեկամել. բարեկամութիւն խառնել. ուռ ալշրե. ալշրելնիներ.

Inammendâble, *a.* incorrigible. անուղղելի. Խնդ անիներ. Խնդ ալշրան. Տասելի Խնդ ալշրան.

Inammissible, *a.* inadmissible. զոր չէ մարի ընդունել. Տասելի ալշրանել.

Inanellâre, *va.* friser, boucler. 2. mettre dans les anneaux. 3. donner l'anneau nuptial. յորինել գանգրոս վարսից. խոպոպել. 2. դնել ի մատանոյ. փակել ի մէջ մատանւոյ. արկանել ի մատանիս. բորբոկ գործել. 3. դնել զմատանին ի մատն հարսին. խօսել հարսնիքեան. ընկերանալ. ուռ ի Նիներին. Խնդ ալշրի ընկալ Նոներտի Նիներ. 3. Նշան վերին. Խնդ ալշրի Խելնիներ Տասելի ընկալ ընկեր.

Inanimare, *va.* encourager. քաջալերել. սրտապնդել. զօրացուցանել. Խնդ ի վերին.

Inanimarsi, *vp.* prendre courage. 2. s'aigrir. քաջալերս առնուլ. զօրանալ. 2. զայրանալ. զայրացուցանել. Խնդ ինքնիներին. Խնդ ինքնի ալշրան. 2. ալշրելնիներ.

Inanimâto, a, *a.* inanimé, *e.* 2. encouragé, *e.* անշնչացեալ. անշունչ. 2. քաջալերեալ. Խնդ ինքնիներին.

Inanime, *a.* sans âme. անշունչ. անշնչացեալ. Տասելի.

Inanimire, *va.* animer. քաջալերել. զօրացուցանել. Խնդ ինքնի ինչ.

— *vn.* prendre courage. քաջալերս առնուլ. Խնդ ինքնի ալշրան.

Inanità, *sf.* vacuité, *f.* 2. vanité, *f.* դատարկութիւն. 2. ընդունայնութիւն. ոչնչութ. 2. Տնունչ.

Inantennâre, *va.* enverguer. Տասառաել. անցուցանել զառագասոն ի վերայ Տղոցն. Խնդ ինքնիներին ինքնիներին Խնդ ինքնի.

Inantennatûra, *sf.* envergure, *f.* Տասառաելին զառագասոս ի վերայ Տղոցն. Խնդ ինքնիներին ինքնիներին ըստնիներ.

Inappassionâre, *va.* donner de la passion. վշտացուցանել. տրտմեցուցանել. Խնդ ինքնիներ. ալշրի ինչ.

Inappellabile, *a.* dont on ne peut appeler. զորմէ չիցէ մարի բողոք Տարկանել. Խնդ ինքնի. ինչ ալշրանել.

Inappellabilmente, *av.* sans appel, en dernier ressort. առանց ինչ բողոքելոյ. Խնդ ինքնի ալշրանելով.

Inappetènte, *a.* dégoûté, *e.* sans appétit. յանկալ. տագնապեցեալ. յագրեալ. որ չանիցէ. Խնդ ինքնիներ. ալշրել. ալշրեր.

Inappetènza, *sf.* dégoût, manque d'appétit, m. յագուրդ. յագրութիւն. յանորեքութիւն. Խնդ ինքնիներին ալշրելնիներ.

Inapprensibile, *a.* incompréhensible. անշնաներ. անալ ալշրան.

Inapprezzabile, *a.* inestimable. անգին. անհնալ ալշրան.

Inapuntabile, *a.* qu'on ne peut mesurer. անչափ. Խալնիներ.

Inappurâbile, *a.* qu'on ne peut éclaircir. 2. inexpiable. զոր չիցէ մարի պրել. լրանալել. 2. անմեղացնել քաւութիւն. Խնդ ինքնիներին. ալշրան. 2. անել ալշրան. Խնդ ինքնիներին Խնդ ինքնիներին ալշրելնիներ.

Inaquóso, a, *a.* sans eau. անջուր. անջրդի. ալշրան.

Inarborâre, *va.* planter des arbres. 2. v. Inantennare. անկել ծառս. ալշրել տնկիս.

Inarcâre, *va.* arquer. կորացուցանել, Տանել ի յեւ. ալեգան. Խոյ ալշրի Խնդ. Խնդ ինքնի.

— le ciglia, froncer les sourcils. յօնս կրճել. յահճիռս կալ. Տուն ալշրան.

Inarcatóre, *sm.* qui fronce les sourcils. ալշրալ. Տիպացնալ. զարմացնալ. Խնդ ինքնիներ. Տասան.

Inarenâre, *va.* remplir, couvrir de sable. լնալ, Տանկել աւազով. ծածկել զգետս ալշրանելով. Խնդ ինքնի.

— *vn.* échouer. խրել. ծառս. ալշրան ալշրանել.

Inargentâre, *va.* argenter. օծանել, պատել զրաւազով. արծաթել. Խնդ ինքնիներին ինքնիներին.

Inargentâto, a, *a.* argenté, *e.* 2. argentin, *e.* արծաթապատ. արծաթազօծ. 2. արծաթագոյն. Խնդ ինքնիներին. 2. Խնդ ինքնիներ.

Inargoglire, *va.* enorgueillir. Տպարտացուցանել. Խնդ ինքնիներին.

Inargûto, a, *a.* insipide, fade. անՏամ. զուրկ ինքնիներ. ինքնիներ. ալշրան. Նախ.

Inaridâre,) *va.* rendre aride, dessécher.

Inaridire,) 2. consumer. չորացուցանել. ցամաքեցուցանել. 2. մաշել. Նախել. ալշրանել. Խնդ ինքնիներին. Խնդ ինքնիներին ինքնիներ. 2. Խնդ ինքնիներ. Խնդ ինքնի ինքնիներ.

— *vn.* devenir aride. չորանալ. ցամաքել. կամանալ. ապառանել. ազազել. ինքնիներ. ինքնիներ.

Inarientâre, *v.* Inargentare.

Inarpicâre, *vn.*) s'accrocher. 2. grimper.

Inarpicârsi, *vp.*) կռանել. 2. մագլցել ալշրան.

նել. Ներկուիլով ի վեր կամել. Խլեփե. 2. Ըսբռնաս Ըսբռնաս Լսեմոթ.

Inarrare, va. donner des arrhes. գրաստալ. Եվ Էրէ՛ս.

Inarrendévole, a. inflexible. խոտապարանոց. խիտա. համառ. ոգնդմեծակ. պեծակ. ծուէն. Ծնոտ.

Inarrivable, a. inaccessible, qu'on ne saurait atteindre. անՀաս. անմատոյց. Խելիս. Լեվեր. Խոշտոնելոս.

Inarrogânza, sf. arrogance, f. անկարծաստանութիւն. յանդգնութիւն. Ամբարտաւանութիւն.

Inarsicciato, sm. brûlure, f. պրեկած. ապի գրուէ պրեկածոյ. պեծե. Խոռվել Խեր.

Inarticolato, a, a. inarticulé, e. qu'on ne saurait articuler. անյօդակապ (բան, բարբառ) որ չէն բաւար յօդեալ կամ զոր չէ մարթի յօդել եւ Հնչել. Խելիցենալ. ՕԼոնակոչել Խոհոս օլոնակոչ. Ղոյէն պեչեալ. Նաթելընալ.

Inartificioso, a, a. sans artifice, naturel, le. անարուեստ. անպաՀպան. անՀնարագիտ. բնական. լալկ. Ջիսկերտել. ՈՒոռիտզէ. Խոշենիկերտել. ՈՒոռէ. Ռոպէ.

Inartigliare, va. garnir de serres. մագիլս տալ. գնել. Ճիրանաւոր գործել. Խելիս վէրտել. Ջոտան. ՎեՀնելի Խնդոր.

Inasinire, vn. devenir âne, stupide. վՀել իբրու զէշ. ապուշ. տխմար. իմ անՀրամիտս լինեմ. ԼուԷքնէնտե. Խէյնէ պեծէ՛ս.

Inaspare, va. dévider. պատել ի կառոյնն առնուլ ի վերոյ կանգնոյ. ՝ կարճել. Ըրէնտ ՈՒլսե, ՈՒոռէ. Խէյնէ Խնդոր.

Inasperare, vn. s'aigrir, se fâcher. դառնանալ. զայրանալ. պատմուել. Ջոռըլմա՛ Խ՝ճենէ՛ս.

Inasperire, va. aigrir, irriter. դառնացուցանել. զայրացուցանել. բարկացուցանել. Ջոռըլմա՛ Խ՝ճենէ՛ս. Խոռվէցնել Խնդոր. Խ՝ճենէ՛ս.

Inaspettatabilmente, } av. inopinément. յանՀսպետ.

Inaspettatamente, } պատրաստից. յանկարծակի. յանկարծական. յանկարծօրէն ցնկակազութեամբ. Ըշէ՛ս. Ահաւոր. Ըշէ՛ս Էնէ՛ս.

Inaspettatezza, v. Inaspettazione.

Inaspettativo, a, a. distrait, e. զապՀալ. զեկերեալ. ՈՒԼԸ Էրէ՛ս.

Inaspettato, a, a. inattendu, e. առանց անկ սպասելոյ. անյոյս. անյուսական. յանկարծակեալ. յանկարծագործ. Ահաւոր. Ահաւոր Ըշէ՛ս. Ջեկնալ օլոնակոչ. Ջոռնա՛ր Ռեչէ՛ս.

Inaspettazione, sf. événement inopiné, m. յանկարծագէպ. յանկարծագործ իրք. Ջոռնա՛ր Ըշէ՛ս Ջոռնա՛ր.

Inasprare, } va. irriter. 2. endurcir. բարկացուցանել. 2. ժլատացուցանել. Ջոռըլմա՛ Խ՝ճենէ՛ս. Ջոռըլմա՛ Խ՝ճենէ՛ս. 2. Ժլատ Խնդոր.

— vn. devenir cruel. 2. empirer. անագորոյն. գԺնեայ լինել. դառնանալ. խաստեալ. յանագորոյնութիւն կործանել. 2. զայրանալ (անասին). ՈՒսիմ. Ռեչէ՛ս Ջոռնա՛ր օլմա՛. Խոնչալանմա՛ Ռեչէ՛ս Խնդոր. 2. Ըլէնէ՛ս ՈՒսմա՛.

Inastare, va. attacher au bout d'un bâton. անգուռանել. գնել ի վերոյ գաւազանի. Լազոտ Խոշնոտ ֆոտ. Լազոտ Խնդոր.

Inattaccabile, a. inattaquable. անմարտ. անմարտական. անմատոյց. անառիկ. ամուր. ամրական. Ռեչէ՛ս Էնէ՛ս Ըշէ՛ս ՈՒըշնա՛.

Inattitudine, sf. inaptitude, f. չյարմարունելութիւն. անյարմարութիւն անձնական, յայտգործ ի գործ ելոյ. Խոշնալէ՛ս Ռեչէ՛ս.

Inattutibile, a. indomptable. զոր չէ մարթի ամանաչարել. Նուաստել. ՈՒոռի ջէնտնա՛. ՈՒոռիս պ՝ճէն Ռեչէ՛.

Inaudibile, a. qu'on ne peut entendre. անլսելի. զոր չէ մարթի. չէ արժան լսել. ԽէնԼսելիս Ռեչէ՛.

Inaudito, a, a. inoui, e. անլսելի. չլսեալ. ԽէնԼսելիս Ռեչէ՛.

Inaugurare, va. inaugurer. ընտրել. Շամբառնալ զոր յաստիճան աւագութեան. Ռնգէ՛ս. Գիւլսա Խնդոր. ՈՒոռէ պէնէրէլ որ պէրէքեան Նուռ Խնդոր.

Inaugurazione, sf. inauguration, f. ասն ընթաքանեան. ցնծալ եւ ի գաւառութեան. Գիւլսա Ռեռոնե.

Inaurato, a, a. doré, e. ոսկեզօծ. ոսկիապատ. Խոշէլէ.

Inavarare, v. Inavarare.

Inavarire, vn. devenir avare. ագահել. Խոշ Ռնգէ՛. Խոռոտ Ռէլէ Խնդոր.

Inaverare, va. percer de part en part. ի ծակ անցուց խոցել. վիրաւորել. պէր Խոռոտ օռլո Խոռ Խէլնդոր. Ռեռոլէ Խնդոր. Խոռոտ Ռոռէ.

Inavvedutamente, av. par mégarde. առանց խորհրդոյ. առանց ընթացքեան. անմտաբեամբ. յանդգնութ. պ՝ռէնէռոպէն. Ռեչէ Ռէլէ.

Inavveduto, a, a. imprudent, inconsidéré, e. որ ոչ զգուշանոյ. անխոհեմ. անգգամ. անմիտ. Ռ՝ռէնէռոպ. Ֆէնէռոպ. ՈՒոռոռ պ՝ճէ՛.

Inavventura, sf. malheur, m. չարիք. ազէտ. պէս. Խոռ. Ռ՝ռոպէն. Ֆոռ.

Inavvertentemente, av. inconsidérément. առանց խորհրդոյ. առանց ինչ միտ դնելոյ. առանց ընթացքեան. Ռ՝ռէնէռոպէն. Ֆէնէ ջոռոտ.

Inavvertenza, sf. inadvertance, f. չգուշացումն. անխնամութիւն. չխորհելն. չդնելն միտ. վիրակելն. Ֆէնէ ֆոռոռ. Ռ՝ռէնէռոպէն. Ֆէնէռոպէնէ. ԸՂԼԻՒ՛.

Inavvertitamente, av. imprudemment. առանց խորհրդոյ. առանց ինչ միտ դնելոյ. Ռ՝ռէնէռոպէն. Ֆէնէ ֆոռոռոտ. ԱՂԼԻՒՆԻ.

Inavvertito, a, a. imprudent, e. որ ոչ զգուշանոյ. անխնամ. անգգամ. անմիտ. Ռ՝ռէնէռոպ. Ռ՝ռէնէռոպ. Ռ՝ռոռ պ՝ճէ՛.

Inazione, sf. inaction, f. անգործութիւն. գաւառութիւն. պարապանք. Խէնէլնէ. ՅԷՂ ԳՈՐԾ. ՈՒԼՈՒՆԷ.

In buona fède, av. en vérité. յԱրաւ է. Ֆէնէ՛.

In buon óra, av. avec grâce. ի Հնարն. Ռէրէ՛ռնէ. Ռէրէ՛ռ Ըլէ՛.

Inca, *sm.* (Inchi, Incassi, *pl.*) *Incas*, m. Ինկաս. Պերուգիայից ծագած ազգ. Ինկերից մեկը. Ինկասը.

Incacare, *va. barbouiller de fiente.* աղբով լնել. պղծել. Գոբրալերտե.

— *vn. savoir mauvais gré.* ապաքինուիլ, երախտագիտութիւն գտնել. Նեղութը ջնջե.

Incacciare, *v.* Incalciare.

Incaciare, *va. assaisonner avec du fromage.* Համեհցնել, Համեմել պանրով. պանիր դնել. Ճաշին ֆոռմ, Ֆոռմ.

Incadaverire, *vn. se corrompre comme un cadavre.* Նեխել, Հոտել, փտել իբրեւ դիակ. Նեխուիլ. Ֆթռմե.

Incadere, *vn. tomber en faute, pécher.* անկանել ի մեղս. պիճել. յանցանել. ոխալիլ. Ճոռ ընկնիլ.

Incagionare, *va. inculper.* մեղադիր լինել. բասպտանել. բիծ, մեղ դնել. անհաճելի. Խոչընդոտ պատճառիլ.

Incagliare, *vn. s'engraver.* խրել. գետ առնուլ (նաւաց). (Ինչ) ծռուիլ. ոռճանալ.

Incaglio, *sm. engravement*, m. 2. *obstacle*, m. խրելը. գետի առնուլ. 2. խոչընդոտ. ոռճանմ. 2. Ճոռիկ.

Incagnarsi, *vp.* ‖devenir furieux, frémir

Incaguire, *va.* ‖de rage. կատաղել. մոլեգնել. զայրանալ. Ճաոռոռուիլ. Ճոռիկ.

Incalappiare, *va. lier, attacher. 2. intriguer, embarrasser. 3. fig. prendre dans les filets.* կապել. Կաշկանդել. 2. խառնակել. չիմքին. 3. Ձգել, արկանել յորդորմի, ի Տուայն. Ի անարդապատ առնել. բռնանել. շաղել. Գալճանել. 2. Ճոռիկ ընկերանի. Ճոռրընկերանի. 3. Ճոռռուա, Ճոռնանայ ոխընկերանի.

Incalcare, *va. fouler aux pieds. 2. se croiser. un mets* Հարկանել. կոխան առնել. Կոխել. Ճոռիլ. 2. Հասանել. անցանել. Ճոռռան. Ճոռնի. ընդհանուր. 2. Ճոռռան. պիղծ պիղծն Ճոռնանան ընդհ.

Incalciamento, *sm. action de chasser*, f. փախցանելը. Հալածելը. Ճոռռնա. Ճոռնա.

Incalciare, *va. chasser, donner la chasse. 2. presser.* փախցանել. Հալածել. վանել. Հարկանել. 2. ասդիպ բանապատել. ապացնապել. Ճոռռընա. 2. ոչ լինել.

Incalcinare, *va. mettre dans la chaux. 2. couvrir de chaux.* դնել. արկանել ի կիր. 2. բաել. կիրով ծեփել. Ճոռնիլ Ճոռռան. 2. Ճոռնիլ ի ոռնմանե.

Incalcinatúra, *sf. enduit de chaux*, m. Ծեփելը կիրով. ոռնե.

Incalcitrare, *vn. regimber.* աբարձել. անհնազել. պրասել. կիրը ընկենուլ. 2. աբարձ. զեղդելի կալ. անասունել. խաոսնալ. բնդոկեի գառնալ. Ճնչոռնե. Ճնչոռնե, Ճնչնի ոռնան. 2. Ճոռռը ոռռրանե.

Incalcolabile, *a. innombrable.* անշնար. ոռնչոռը.

Incalere, *vn. tenir à cœur, s'intéresser. un. plaisir* ի մտի. ի սրտի. Հոգ. Ճեռռ ունել. գնուած ածել. մոտաորն. Ճոռռանալ լինել. Հանելի ընճռ. Ճոռռընճռ. ոռնանելի.

Incalescenza, *sf. échauffement interne*, m. Ներքին չերմանիլն. ոռրոռան Հոռռուիլն.

Incaliginato, *a, a. sombre.* մռայլատեսակ. մրափառն. մռաղնատրպատ. գոռռնը. Ճոռռնը.

Incallimento, *sm. durillon, cor*, m. քրտնցնալ, փայտացնալ մասն մարմնոյ. Ռոռռը.

Incallire, *vn. faire le calus, s'endurcir. 2. s'habituer*, faire le calus. քրտնալ. Ճաոռնան. փայտիլ. 2. սովորել. ուռռնել. * ուռնանալ. Ռոռռընճռ. Ռոռռը ոռռլոռնե. 2. ուռռնե. Ճոռռ ընճռ.

Incalmare, *va. greffer.* պատռռատել. պռնոռնե. ♂

Incalorire, *va. échauffer.* Ջեռուցանել. ըռռնոռնե.

Incalvare, ‖*vn. devenir chauve.* Ճնռռանալ.

Incalvire, ‖*vn.* Ճնռռել. գռռ ընճռ.

Incalzamento, *sm. chasse*, f. Հալածելը. փախցանելը. Ճօնռռռնե.

Incalzare, *va. chasser, poursuivre. 2. presser.* փախցանել. Հալածել. վանել. պշտռ պիղծ. Հետապռռռ լինել. փախանալ պատճառիլ առնել. 2. Ձեղել. ասիպել. ապացնապել. ի նեղ արկանել. Ճոռռընճռ. Ճօնռռռնե. 2. ոչ ոռռրանե. ոռնչոռնե. ոռնչոռնե.

Incalzonársi, *vp. mettre sa culotte.* անդրավարտն գգեստաւ. վարտիս պատանել. ռօռ, ըռռնոռ Ճնչոռ.

Incamatáto, ‖*a, a. droit comme un bâton.*

Incamatito, ‖*a, a.* ուղղագ երթալ գործանան. ըռռնոռ Ճռռ ոռռրոռռ.

Incameramento, *sm. emprisonnement. 2. confiscation*, f. դնելն ի բանդի. 2. յաբրնեան ունել. Հասանել. Հագ ընճռ. 2. Ճնռռնե ոռռ. 3. ոռռռռռ, Ճռռնռռռռ ոռնռռռռռռռ.

Incamerare, *va. retenir en prison dans une chambre. 2. confisquer. 3. retrécir la chambre d'armes à feu.* արկանել ի բանդ. արգելուլ դնել ի բանդի. բանտարկել առնել. 2. յաբրնեան ունել. Հասանել. 3. ամփոփել, տեղակ գործել զգանձ փուղոյ պատերազմական ատօիզոյն. Հագ ընճռ. 2. Ճնռռնե ոռռ. 3. Ճոռռան, ոռռռռռռռ ոռռռռռռռ

ութ. 2. ասպետությունից. ոչխար, խոլո ճեմուկ. նեղմ՝ Հերմ՝։

Incamminarsi, *vp.* s'acheminer. *չուի ան կանել. ուղղ լինել. ելանել ի ճանապարհ. ճանապարհորդել. խոլո Հերմ՝։*

Incammino, *sm.* achemînement, m. *ճանապարհ. գնացք. խել։*

Incamuffato, a. a. dégoisé, e. *ծպտեալ. պլհեիորդական. ինդոնել։*

Incanalare, *va.* chenaler. 2. renfermer les eaux dans un canal. *խողովել ճանապարհ ի ծուռ. 2. փակել չքաղ յառուցանս. տեղ նեղած ել, Հերկ տրամի. 2. ոչխար ոչ խոլո Հերկ տրամի։*

Incancellabile, a. ineffaçable. *անջինջ. անեղծանելի. գրեալ։*

Incancherare, *vcausser le chancre. 2. excicancherire, ‡ser.* առնել, ծնանել զգացողութ. 2. գրգռել. զայրացուցանել. լիրի ցեղ Հերկ զոհ Հերկ։ 2. ինդրի լինել. ճեղքուածք. ապրանք։

— *vn. se gangrener.* փտել ի խիրդն. զայրացանել ցաւով. ցաւ գառնալ. ցաւ խրթեւ. գազանկեղ. փտել. ապկնանալ. ինչանալ ոչնչ. Հերկ տեղր խորտիկը ապրանքով. խոլնել։

Incanire, *vn. se fâcher.* զայրանալ. զրտնել. ծնծղանել. կառաղել. ճեղքի. ճոռոտրանք. ճոռոտ։

Incannare, *va.* bobiner. 2. engloutir. պառել ի կծին. 2. կլանել. ուռել. ինչե ապրանք. 2. խոռնել։

Incannata, *sf.* roseau fendu chargé de cerises, m. 2. piége, m. intrigue, f. *գառազան կամ եղեգն զորագրելով. Հայիք մրգով. 2. գաւ. գորան. նենգ. որոգայթ. ծիրուկ ինչ ոչոլո ճոռոտ խոռոտ ելոլոտ. 2. ճոռոտ. Հնչե. ոռոտ։*

Incannatojo, *sm.* dévidoir, m. *գործի մանելոյ. պառելոյ. * կոթմա. ելնիա։*

Incannellare, *va.* canneler. 2. assaisonner de cannelle. *զորգագրել. ակաուանել քանդակագործ. ակաուանել գործել. 2. Համեմել, Համդեղել կինամոնիս. ոլոտ պնչի օշոլոտ. ոլոտ ոլոտ Հերկ։ 2. ոռոտ ինչանել։*

Incannellatúra, *sf.* cannelure, f. *ակաուանել զորգ. քանդակք. պեղեռոտ ոլոտ պնչի օշոլ։*

Incannucciare, *va.* couvrir ou clore de roseaux. *ծածկել. փակել. պառել եղեգամբք. ճոռել ինչ ոռոտոտրանք. ոռոտ. ճոռոտ։*

Incannucciata, *sf.* bandage pour les fractures, m. *պառան. կապանք վասն խորտակեալ անդամոց. ճոռոտ ոռոտոտ ինչ ոռոտ։*

Incanovàre, *va.* mettre du vin dans une cave. *դնել գինի ի մառանի. լոռոտ մառոտոտ ծոռ։*

Incantagione, *sf.* ‡enchantement, m. *կախարդանք. գինեսիրութիւն. պնչոռ. ոռոտ։*

Incantare, *va.* enchanter. 2. charmer. 3. vendre à l'enchère. *կախարդել. Հմայել. գինեթել. Հռոմել. 2. գոհացուցանել. ապրեցուցանել. որակ գնաս. գուշ ել. զուրս մոլել. 3. վաճառել ի Հասարակաց վաճառս. * ամառզ Հանել. պնչոռնչոռել. ինոզ ոռոտ լոռոտ. 2. Հերկոռ լինել. 3. պնչոռոտ ոռոտոռոտ. պնչոռ էզեռոտ։*

— la nebbia, *faire un bon déjeuner. բաղամ ինչ ուտել ու ըմպել ընդ առաւօտն. ոռոտոռոտ գոլճ Հերկ ինչե։*

Incantazione, *sf.* ‡enchantement, m. *կախարդութիւն. մոգութիւն. պնչոռ. ոռոտ։*

Incantesimo, *sm.* ‡incantésimo. *գինեսիրութիւն. մոգութիւն. մոգ. պնչոռ. ոռոտ։*

Incantevole, *a. qui enchante. կախարդիչ. գինեսիական. պնչոռնչոռել. պնչոռնչոռիչ։*

Incanto, *sm. enchantement, charme, m. 3. encan, m. enchère, f. կախարդութիւն. Հմայութիւն. գինեսիրութիւն. Հմայք. կախարդանք. 2. գոյնութ. Հիացուցիչ. 3. Հասարակաց վաճառք. * ամառզ. պնչոռ. ոռոտ. 2. Հերկոռ ելոլ. լոռոտ. 3. պնչոռ։*

Guastar l' —, *rompre les desseins d'autrui. գրել գնորհատից ուրուք. պնչոռինչ ինչոռնչոռիչ. ոռեցնել ոռոտ էզեռոտրանք. ոռոտ ինչոռ։*

Incantonársi, ‡*vp. se mettre dans un coin,* Incantucciársi, ‡*se rencogner. Համպել. զաւոլել. Համնել յանկեան ուրեք. խորելել. խուսել. պնչ ոռոտնչոռ ևոռոտնչոռ. ինչնչոռոտ։*

Incantutimento, *sm. cheveux blancs, m. pl. 2. temps où ils blanchissent, m. պնչոռ ապեռանալութիւն Հերաց. պնչոռոլ. 2. Համդեղն պնչոռ. պնչոռոտիւն. պնչոռանալութիւն Հերաց. ժամանակ Հերաց պնչոռանալութեան ոռոտ. 2. ոռոտ ոռոտոռոտ։*

Incanutire, *vn.* ‡devenir blanc, grisonner. Incanutirsi, *vp.* ‡*se blanchir. Համդել. ապնռանալ. յաջնոլոյ գառնալ. ոռոտ ոռոտոռոտ։*

Incapace, *a. incapable. անկար. անզօր. անօգ. ապատանի. չյաւական. ճոռոտնչոռոտ. չնչոռնչոռել. ոռոտնչոռոտիւն. Հեռնչոռոտիւն. ենչոռնչոռ ինչոռնչոռ։*

Incapacità, *sf. incapacité, f. անկարութիւն. չյաւականութիւն. չնչոռնչոռ կարող. ձեռնչոռ. ճոռոտնչոռնչոռիւն. Հեռնչոռոտիւն. ենչոռնչոռ ինչոռնչոռ։*

Incapamento, *sm. entêtement, m. յամառանք. պնչոռ. Հեռանչ. ինոռ ինչոռ։*

Incaparbire, *vn. s'obstiner, s'entêter. յամառել. պնչոռ. Հեռանչ. ինոռ ինչոռ։*

Incaparrare, *va. donner des arrhes. գրաւ տալ. ինչ վերինչ։*

Incapársi, *vp. s'entêter. յամառել. ինոռ ինչոռ։*

Incapáto, a, *as encapelé, e. ի մէջ երկուց ամբանձոյց կացեալ. ոռոտնչոռել ենչոռոռ ինոռոռ էից ոռոտ. ոռոտոռոտ ոռոտոռոտ ոռոտոռոտ (ինչ)։*

Incapestrare, *va. enchevêtrer. պպռնչոռ ի քրտանգոն գնել. Հոգ. ինոռոռ ինոռոռ. ոռոտոռոտ էզեռոտ։*

— *vn. s'enchevêtrer. 2. être pris. պպռոլ ի գլուխն առնուլ. 2. ընբռնեալ լինել. ինոռոռ. ոռոտոռոտ ոռոտ. 2. ինոռոռոռոռ։*

Incapestratúra, *sf. action de mettre le licou, f. 2. marque faite par le licou, f. գնելն պպռոռոլ. ի քրտանգոն. 2. Նշան յեռոռոռոռոռ գործեալ. ինոռոռ. ոռոտոռոտ ինոռոռ. 2. ինոռոռ ոռոտոռ. ինչոռոռ։*

Incapocchiré, *vn. s'abrutir, devenir étourdi, անմտանալ. անկատ լի մտաց. ապրել. ոռոտնչոռոռ. լոռոտնչոռոռ. ինոռոռ. լոռոտ ոռոտ։*

Incaponire, *vn. s'entêter, s'aheurter.*

Incappare, *vn. se rencontrer par hasard. 2. broncher. 3. tomber dans un piege.* պատահել. գիպել. Հանդիպել. ընդ առաջ ելանել. 2. ոտնաձգել. ապլիսալել. գիպել. 3. անկանել, ընկանել յորոգայթի. ինձ. — ընդ ինքեան. 2. ինձ. 3. ոտնաձգել ինձ.

— *va. attraper.* կորզել. ուռնել. ի բաբեռ. ի ծուխ.

Incappato, a, *a. couvert d'une chape.* ծածկեալ սաաւառնական. ի թափարիս.

Incappellare, *va. mettre le chapeau.* պատել. գնել գլխոյն. *փիլդրիկ.* ի գլուխ եդրիս. ի գլուխ եղեալ.

— uccelli di preda, *chaperonner.* ծածկել զաչս. զդլուխ որսակից թռչնոյ. ընծա. ի գլուխ եդրիս. ի գլուխ եղեալ.

Incappellarsi, *vp. se couvrir, s'orner. 2. obtenir le chapeau de cardinal.* պատել. պատանել զինքեան. 2. Հասանել յաստիճան եպիսկոպիկոսութեան. ընծա. ի գլուխ եղեալ.

Incappeucciare, *va. mettre un capuchon.* գնել. պատանել գգոնաւոիի պէս ի գլուխ. ընդ ինքեան.

Incappucciarsi, *vp. prendre le froc.* կրօնաւոր լինել. առնուլ գգոնաւորի պէս. ընդ ինքեան.

Incappiare, *va. enlacer, lier avec des nœuds.* կապել. պատել Հանգոյցիս. ընդ ինքեան.

Incappo, *sm. piege, m.* գաւ. ընդ առաջի. ընծա.

Incappucciare, *va. masquer, déguiser.* ծածկել պատանել. պլուկիսալել զոր. ընդ ինքեան ի ծածկել.

Incappucciarsi, *vp. s'encapuchonner.* Հագանել ձեռ զդլուխն ի լանջին. ի գլուխ եդրիս. ընդ ինքեան.

Incapricciarsi, *vp. se passionner pour.*

Incapricirsi, *vp.* Հարկանել ի սէր. կամ ոգի լինել. սրտիւ. ցանկալ. ընդ ինքեան. ընդ ինքեան.

Incarare, *vn. devenir cher, renchérir.* առնել գնոյն. բազմանալ լինել. ընդ ինքեան.

Incarbonare, *va. noircir avec du charbon. alcalografier.* ի ածխոյ գծանել. ածխով. ընդ ինքեան.

Incarbonchiare, *vn. prendre la couleur de l'escarboucle.* գառնալ ի գոյն կարկինախէ. ընդ ինքեան.

Incarbonchire, *vn. se nieller.* արմատանալ ճանգով. ընդ ինքեան.

Incarbonire, *vn. se carboniser.* գառնալ եւ լինել ածուխ. լինել իրրեւ. գածուխ. ընդ ինքեան.

Incarcare, Incarco, *ecc. v.* Incaricare, Incarico.

Incarceragione, *v.* Incarcerazione.

Incarcerare, *va. emprisonner.* արկանել ի բանդ. բանդարկել առանձ. Հոգ. ընդ ինքեան.

Incarcerazione, *sf. emprisonnement.* m. արկանելն ի բանտ. Հոգ. ընդ ինքեան.

Incarica, *sf. la charge d'un homme, f.* բեռն առն միոյ. պէս. պաշ ինեալ.

Incaricare, *va. charger. 3. charger d'injures. 4. inculper.* բեռն դնել. բեռնիս կապել. պատուիրել. 2. յանձն առնել. գործ ի ձեռն տալ. իշխան. Հրամանատար կարգել. 3. նախատել. ի ծանաւթել. 4. ամբաստանել. ի վիրոյ արկանել. պատճառս Հանդիպ. ընդ ինքեան. 2. ընդ ինքեան. Հանձն ի բեռնէ բծոյ. 3. խօլոտիս. ընդ ինքեան. 4. ի բեռնէ պրծոյ. ընդ ինքեան.

Incarico, *sm. charge, f. fardeau, m. 2. soin, m. charge, f. 3. impôt, m. 4. injure, f.* բեռն. 2. Հոգ. խնամ. պաշտօն. գործ. 3. Հարկ. տուրք. բաժ. 4. ի ծանաւթութիւն. ընդ ինքեան. 2. ընդ ինքեան. Հանձն ի բեռնէ. 3. ընդ ինքեան. 4. ընդ ինքեան.

Incarnagione, *sf. carnation, f. գոյն մարմնոյ ի նկարս.* ընդ ինքեան.

Incarnare, *va. représenter au naturel. 2. enfoncer. 3. cicatriser. 4. faire incarner. 5. faire de la couleur de chair. 6. favoriser la reproduction des chairs.* նկարել. յանգիսան առնել. զիրս բան բնութեան. ծրագրիս ի նկարս Հանել. 2. վարել. մխել. 3. միաւորել. Հդել. բժշկել զվէրս. 4. տալ մարմին առնուլ. զդեղացանել մարմին. 5. ի գոյն մարմնոյ առնել. 6. միս տալ. առնչացանել. բազմացանել զմիս. ընդ ինքեան ընդ ինքեան. — ընդ ինքեան իւր ընդ ինքեան. 2. ընդ ինքեան. 3. ընդ ինքեան. ընդ ինքեան. էլ ինքեան. 4. ընդ ինքեան. 5. ընդ ինքեան. 6. ընդ ինքեան. ընդ ինքեան.

— il disegno, *exécuter le projet.* յարգիսան առել. գծագրութիւն տալ. ընդ ինքեան էլ ինքեան.

— *vn.* ի *s'incarner. s'imprégner.* մարմին առնուլ.

Incarnarsi, *vp.* Կցանալ. մարդանալ. մարդ լինել. ընդ ինքեան.

Incarnatino, a, *a. incarnat, e. le gonfle comme l'estomac.* գոյն կարմրութեան մարմնոյ. կարմիր. ջահագոյն. ընդ ինքեան. ընդ ինքեան.

Incarnativo, a, *a. incarnatif, ve. qui fait croître.* որ զմարմնացանել զմիս. ընդ ինքեան. ընդ ինքեան.

Incarnazione, *sf. incarnation, f. 2. carnation, f. représentation, f.* մարմնացումն. մարմնաւորութիւն. մարմնացեալ. Մարդացումն. 2. գոյն մարմնոյ. ընդ ինքեան. 2. ընդ ինքեան.

Incarnito, a, *a. obstiné au péché.* յամառեալ ի մեղս. խստացաւորութեամբ. ընդ ինքեան. ընդ ինքեան.

Incarognare, *vn. devenir une charogne.* լինել իրրեւ գգիւ. գնաւծանալ. ընդ ինքեան. ընդ ինքեան.

Incarognarsi, *vp. se coiffer d'une personne.* առչիսալ. Հարկանել ի սէր. կամ ոգի. կկոյսալ լինել. ցանկանալ. ընդ ինքեան. ընդ ինքեան.

Incarrucolare, *vn. e a. sortir de la poulie et s'arrêter. 2. passer la corde sur la poulie.* ելանել ի ճախարակին եւ դադարել. 2. անցուցանել գչուանն ընդ ճախարակին. ի ճախարակ ելեալ գադարիլ. 2. ի ճախարակ դնել զչուանն ընդ ինքեան.

Incartâre, *va. envelopper de papier, empaqueter dans du papier. 2. étendre. պատել քարտիսի. դնել, տրարել ի քարտիսի. 2. սարսամանել իրրեւ զդարսիս. ◦ ինչբս տարսի. ծրօսի. 2. ինչբս կեալ խոյսի.*

Incarteggiâre, *va. écrire, coucher par écrit. գրել. ընդ գրով արկանել. ի գրի Տարկանել. ◦ խոշնի.*

Incartocciâre, *va. mettre dans un cornet de papier. դնել ի գալարեալ քարտիսի. պատել եզիկերդի ի քարտիսի. ◦ ինչբս տինս ծոսի. ◦ գոշնոց պէնի տինս ծոսի.*

Incartocciârsi, *rp. se tortiller comme un cornet de papier, se recoquiller. գալարել իրրեւ զեզիկերդի ի քարտիսի. գալարել. ◦ ինչբս տինս կեալ ◦ ոսրբսնի. գոշնոց պէնի խոսս ◦ ճօս պէնի տինս ծոսի.*

Incartonâre, *va. cartonner les draps. Տաճառակ գառուիս սառաց քարտիսիս. ածիսբսրբ Տօռնսվբս իւե ծոսիվնիսե.*

Incasellâto, *a, a. caché, e. ծածկեալ : ևիւև.*

Incasciâto, *a, a. saupoudré de fromage. Տաճեմով, խառնեալ պանրով. ◦ եիսերէն. ◦ ինչ պէնե ծօսնօսս. ◦ եսիսվնե.*

Incassamènto, *sm. encaissement, m. 2. emboîtement, m. դնելն յարկիզ. 2. ագուցանելն. ընդելուզանելն. ◦ ոսրբսնի ծօսս. 2. ևիւևբսնի. ◦ ևիսերէն.*

Incassâre, *va. encaisser. 2. enchâsser. դնել յարկիզ. պահել. 2. ագուցանել. խառնել ընդ միմեանս. յեռուց. ընդելուզանել. ◦ ոսրբսնի ծօսս. ◦ ոսրբսնի. 2. ևիւևբսնի. ◦ ևիսերէն. ◦ գոշնոց.*

Incassatójo, *sm. petit ciselet ongle, m. ընդելուզիչ սինագործաց. ◦ ՀՀնսրսնբսրբ գնե. ևիւև ծոսնի.*

Incassatúra, *sf. enchâssure, f. խառնելն ընդ միմեանս. յեռուց. ագուցանելն ընդելուզման. 2. յոգ. կցուած. անգին ոսր յեռնով եւ ընդելուզեալ իցին իրքն. ◦ ևիսերէն. ևիսերէն. ◦ գոշնոց. 2. ոյնոն. պերճ պերճիւք գոշնոցուբբ եե.*

Incasso, *sm. affût, m. 2. exaction, f. 3. emboîture, f. սպյակ պատճառական անօթոցն Տատու. 2. պահանջումն արժանից. 3. յեռուց. ընդելուզուած. ևիսե Տօսնբսրբնե ◦ գոշնոց. 2. պէնե ի ևիսե նիսե. 3. ևիսերէն. ◦ ևիսերէն.*

Incastagnâre, *va. garnir de bois. 2. endormir de belles paroles. զրուագել. պատել փայտիւ, առաւելապէս (ի յատկանշեի). 2. պատել տեսուք բանիւք. զգայեցուցանել. ◦ ոսրբսնե. ևիսերէն ևսիսերէնբսբ Տօսնբսրբնե. 2. ոսրիսե ևեռսնեբբ իւե ◦ գոշնոցնի. եսիսեն. ◦ ևիսերէն.*

Incastellaménto, *sm. mantelets de bois, échafauds, m. pl. 2. théâtre, m. սանդուղք եւ պատեան գիտասանց. 2. Տիասք. սեաստիւակ սեպիր. ևոսեբբնե. ◦ ևիսերէն. 2. ևիսերէնիսե ◦ ոսրբ. ◦ ևոսր եեբբ.*

Incastellâre, *va. fortifier. ամրացուցանել. Տօռնսվբսնիսե. ◦ Տիսերէնբսնիսե.*

Incastellâto, *a, a. fortifié, e. 2. réfugié, e. 3. encastelé, e. ամրացեալ. զօրացեալ. 2. յաՏար արկեալ. փախուցեալ զատրոցն. 3. նուրբ սրատեսիք (ձի). Տօռնսվբ. եսիս. 2. Տիսերէնբսե ևիւևբսնի ևսիսեն ◦ ևիսերէնբսբ. 3. ևիսեն ◦ սոսեբբ (ձի).*

Incastellatúra, *sf. encastelure, f. գաս ինչ սոսից Ձիոյ. ◦ ևի ◦ սոսբբ ◦ սոսբբբ.*

Incastità, *sf. incontinence, f. անեսաՏանութիւն. անզսպութիւն. անժուժկալութիւն. անասուն ցանկութիւն. ◦ ոյնով. խոՏաՏութիւն. նեՏոտութիւն. ◦ ոսրբսնե ևիսերէնբսբ. զանգուզութիւն. ևիսիսեսիսերէնբսբ. ևոսեբբ ևոՏոտնեբբ. ևիսերէնբսնիսե.*

Incasto, *a, a. impudique. անասդ. անժուժկալ. անասուն. լկտի. ◦ ոյնով. ◦ ևիսերէնոսի. ևոսեբբ. զանգուզ. ևիսերէնբսնիսե.*

Incastonâre, *va. enchâsser. պատուանդել. յեռուց. ընդելուզանել. խառնել ընդ միմեանս. ևիսերէն. ◦ ևիսերէն.*

Incastonatúra, *sf. enchâssure, f. ընդելուզումն. յեռուց. ագուցանելն. 2. յոգ. անգին ոսր յեռնով եւ ընդելուզեալ իցին իրքն. կցուած. ևիսերէնբսբ իրքն եե եեբբ.*

Incastrare, *va. emboîter. պատուանդել. ընդելուզանել. յեռուց. կցել. ևիսերէնբսե ևիսերէնբսե ◦ ոսրբսնիսերէնբսե.*

— va. s'emboîter, se joindre, մտանել ի միմեանս. խառնիլ ընդ միմեանս. միասնել. ոսրբ պերճ ևիսերէնբսե. ևիսերէնբսե ◦ ոսրբսնիսերէնբսե.

Incastratúra, *sf. emboîture, f. պատուանդեալ. ընդելուզուած. 2. յոգ. կցուած. ևիսերէնբսե ևիսերէնբսբ. 2. եե եեբբ.*

Incastro, *sm. boutoir de maréchal, rogne-pied, m. 2. coulisse, f. զոսբ սմբակոց. զոսբ սա ի գոմական երբեմն Տատանելոյ. 2. յոգ. կցուած. անգին ոսր յոգեալ եւ ընդելուզեալ իցին իրքն. ևոսեբբ ոսբեբբ. 2. եե. եե եեբբ.*

Incatarramento, *sm. catarrhe, m. սիսա Տաճախ. ◦ Տարբրսե. ◦ ոսրբսնե. ◦ ևիսերէնբսե.*

Incatarrâre, } *va. s' enrhumer. սիսանամալ.*
Incatarrire, } *գոսիսա Տաճախն ի գլուխն. ◦ Տարբրսե. ◦ ևիսերէնբսե. ◦ ոսրբսնե ոյնոսե.*

Incatenacciâre, *va. cadenasser, verrouiller. ապեղ գգուռն. ամրացուցանել ի փակոցսարբ. պատուանդել զնիգս. ◦ ոսրբսնիսե ևիսերէնբսե. ոսրբսնիսե ծօսնի.*

Incatenamènto, *sm. enchainement, m. կապելն շղթայիւբբ. ◦ ևիսերէնբսնիսե.*

Incatenâre, *va. enchainer, barrer. 3. lier un mur avec des chaines. պրկանել ի շղթայս. կապել սարեաբբ. շղթայիւբբ. կապել. ◦ կալ կանգնադիր. 2. փակել, խափանել շղթայիւբբ (գանգա Տատանգաւոր. պղեսաց). 3. ամրացուցանել. կապել զոսբն շղթայիւբբ. ◦ ևիսերէնբսե. ևիսերէնբսե ծօսնի. ◦ ոսրբսնե. ևիսերէնբսե ոսրբսնիսե. 2. իւնիսն, սոյ ոսրբսնե ևիսերէնբսե ոսրբսնիսե. 3. պերճ ևիսերէնբսե ծօսնի. ևիսերէնբսնիսե. ևիսերէնբսե ոսրբսնիսե.*

Incatenatúra, *sf. enchainement, m. 2. assemblage, m. յոսնուրբ. ի կապելն շղթայիւբբ. 2. կցուած. միասնութիւն. ևիսերէնբսնիսե. 2. ոսրբ. ◦ ևիսերէնբսնիսե.*

Incatorzolimènto, *sm. action de couler, de se dessecher, f. ցամաքելն. ոսրեն. ի միաբչամբն. Տաս. ◦ ևիսիս. ◦ ծօսրբսնիս.*

Incatorzolirsi, *vp. ne point profiter, couler.* ցամաքիլ. Թարշամիլ. անձև. չհասանիլ. ծոռորանք. հաս. օգտանք.

Incatramare, *va. goudronner.* Տեփիլ կպաստիմք. ծոռորանք.

Incattivire, *vn. devenir méchant.* չարանալ. յամանալ. յանդգնասիրտիւն հասանիլ. ֆեխս օշտ. տեղիներ.

Incautamente, *av. imprudemment, inconsidérément.* առանց զգուշութիւն. յանզգոյշ առանց խորհրդոյ. յանզգուշութիւնաւք. անզգամութիւնաւք պատճառաւ. ֆեխ ծոռորանք. տեղիներ. տեղերաբար.

Incautela, *sf. imprudence,* f. անզգամութիւն. տեղիներ.

Incauto, a, *a. imprudent, e.* անզգոյշ. անգիտ. անխոհեմ. յանդգնասէր. տեղիներ. տեղիներ. տեղերաբար.

Incavalcare, *va. placer sur. ի վերոյ դնել.* Եդուկ ընդերք.

Incavalcatura, *sf. superposition,* f. դնելը ի վերոյ. Եդուկ ծոռ.

Incavallare, *va. poser sur. ի վերոյ դնել.* Եդուկ ծոռ.

Incavallarsi, *vp. se pourvoir de chevaux. 2. monter à cheval.* Հոգալ վասն իւր երթևեռան. 2. Հեծանել, նստանել յերիվար. ֆեխ ֆեխ ֆեխ ֆեխ. 2. ֆեխ ֆեխ.

Incavare, *va. creuser, caver.* փորել. Եորել. փոսել. գոգել. ծոռորանք ֆեխ. ֆեխ. ծոռորանք. 2. ֆեխ.

Incavatura, *sf. cavité,* f. գոգած. փորած. փորուած. ծոռորանք.

Incavernarsi, *vp. se cacher dans une caverne.* ֆեխել, գաղտ յայրս սորանալ. ծակռանիլ, անձամանալ լինել. ծոռորանք ֆեխել. ծոռորանք սեղեանք.

Incavernato, a, *a. caché, e.* ֆեխ ծոռորանք. ֆեխ ֆեխ.

Occhi incavernati, *yeux enfoncés.* աչք սորեալք, կիզեալք. ծոռորանք. ֆեխ ֆեխ ֆեխ. ֆեխ.

Incavernatúra, *sf. creux d'un ruisseau,* m. փոս գետոյ. ծոռ ֆեխոյ.

Incavezzáre, *va. enchevêtrer.* գնել, պարանոյ, ետասանակս. ֆեխ. ծոռորանք.

Incavicchiáre, *va. cheviller.* Տասառակել սեպիւք. ֆեխ ֆեխ.

Incavicchiáto, a, *a. chevillé, e. 2. emboîté, e.* Տասառակալ, պնդակալ սեպիւք. 2. ապռնեալ. ընդհատեալ. ֆեխ. 2. ֆեխել. ֆեխ ֆեխ. ֆեխ.

Incavigliáre, *va. cheviller.* Տասառակել, պնդել սեպիւք. ֆեխ ֆեխ. ֆեխ ֆեխ.

Incavigliársi, *vp. se joindre.* միանալ. Կցել. պինդիլ.

Incávo, *sm. cavité,* f. *2. trou,* m. 3. (t. di mar.) *creux,* m, գոգած. Տոց. փորած. 2. Տակ. 3. գոգ, Տոց տապատած. ֆեխ. ֆեխ. ֆեխ. 2. ֆեխ. 3. ֆեխ ֆեխ ֆեխ. ֆեխ. ֆեխ ֆեխ ֆեխ. ֆեխ ֆեխ. ֆեխ.

Incédere, *vn. marcher.* ֆեխել. գնալ. ֆեխ ֆեխ. ֆեխ.

Incélebre, *a. ignoré, e.* անյայտ. գուշակ. ֆեխ անձեան. պիտի. ֆեխ ֆեխ ֆեխ.

Incendere, *va. enflammer, brûler. 2. cautériser.* պրել, կիզուել. Տրդեհել. 2. բոլ. ֆեխ. ֆեխ ֆեխ. ֆեխ. ֆեխ ֆեխ. 2. ֆեխ ֆեխ. ֆեխ ֆեխ. — *vn. déplaire, faire de la peine.* չհնել. Տանգ. դեղել. ֆեխ ֆեխ. ֆեխ ֆեխ.

Incendévole, *a. combustible.* կիզանելի. պրելի. ֆեխ ֆեխ. ֆեխ.

Incendiamento, *v* Incendimento.

Incendiário, *sm. incendiaire,* m. Տրեիզ. *a.* Տար պրկանէ. Տրեիզ առնէ. ֆեխ ֆեխ. ֆեխ ֆեխ. ֆեխ.

Incendimento, *sm. embrasement,* m. կիզումն. պրումն. ֆեխ. ֆեխ ֆեխ.

Incendio, *sm. incendie,* m. *2. ustion,* f. Տրդեհ. Տուր. Տրեիզք. Տրայեալք. **կրակ. 2. պրելեն գմարմնիս. ֆեխ ֆեխ. Տուր ֆեխ. ֆեխ. ֆեխ ֆեխ.

Incendióso, a, *a. qui brûle.* պրող. պրարիչ. ֆեխ. ֆեխ ֆեխ.

Incendítivo, a, *a. propre à allumer.* լուցիչ. ֆեխ.

Incenerare, *va. incendier, réduire en cendres.* Տրեիզ. Տատիճ, ի մոխիր գործանել. ֆեխ ֆեխ.

Incenerire, *vdres.* Տատիճ, ի մոխիր գործանել. ֆեխ ֆեխ.

Incensamento, *sm. encensement,* m. խնկելը. պրկանելը, Տեղեն խունկս. ֆեխ ֆեխ ֆեխ. ֆեխ ֆեխ.

Incensare, *va. encenser.* խնկել. պրկանել, Տեղել խունկս. *2. փաղաքչել. ոգոյել. ֆեխել. ֆեխ ֆեխ ֆեխ. ֆեխ ֆեխ. ֆեխ ֆեխ. 2. ֆեխ. ֆեխ. ֆեխ ֆեխ, իւրաք ֆեխ ֆեխ. ֆեխ ֆեխ ֆեխ ֆեխ.

Incensata, } *sf. encensement,* m. պրկանելի.
Incensatúra, } Տեղեն, Տեղեն խունկս. խնկելեն.

Incensazione, *sm. encensoir,* m. ֆեխ ֆեխ. ֆեխ ֆեխ.

Incensiére, *sm. encensoir,* m. բուրվառ. ֆեխ ֆեխ.

Incensivo, a, *a. enflammant,* e. պրէլ. կիզիչ. ֆեխ. ֆեխ ֆեխ.

Incenso, *sm. encens,* m. խունկ. ֆեխ ֆեխ. ֆեխ.

— a, *a. brûlé,* e. պրեալ. ֆեխ.

Incensurábile, *a. irréprochable.* անպարսաւ. անարատ. ֆեխ ֆեխ ֆեխ. ֆեխ ֆեխ.

Incentivo, *sm. aiguillon, motif,* m. դրդիչ. պատճառ. առիթ. ֆեխ. ֆեխ. ֆեխ.

Incentrársi, *vp. se concentrer, entrer dans le centre. 2. se recueillir, se réfugier* ամփոփել. ֆեխ ֆեխ. ֆեխ ֆեխ ֆեխ ֆեխ.

Incepparе, *va. mettre aux fers.* գնել, պնդել պրկի գաս ի կաշիս. ֆեխ ֆեխ ֆեխ.

Incerare, *va. cirer.* պատել, օծանել մոմով. ֆեխ ֆեխ.

— *vn. jaunir (en parlant du blé).* խարխլանալ. Տատանել գորնոյ. (գ—ոյ.) ֆեխ ֆեխ ֆեխ ֆեխ.

Incerato, *sm. toile cirée,* f. *2. cirage,* m. կաւ. մոմեղեայ. մոմապատ. *մոմիք. *մոմլոյծ. 2. օծանելն մոմով. ֆեխ ֆեխ. (բ—ոյ.) 2. ֆեխ ֆեխ.

Incerberarsi, *vp. devenir cruel.* անագորոյն լինել. ֆեխ ֆեխ ֆեխ.

Incerchiare, *va.* *enfermer dans un cercle.* պատել բոլորակաւ. փակել եւ կնքել ամբոխ։

Incerchiarsi, *vp.* *se courber.* կորմանալ. կռնչիլ։

Incercinare, *va.* *mettre un bourrelet à.* դնել ականջի փոքրիկ բարձ ի գլուխն. պերճնել զոմանս ինչոցն եւ ձեռս։

Incerconire, *vn.* *s'aigrir, tourner le vin.* ապականիլ գինոյ. լծորդ դալլոմիլ. փոխիլ։ ‖

Incerrare, *va.* *lier ensemble.* 2. *affermer.* կապել. համաւտել. պնդել ի միասին. 2. ի վարձս. տալ զմսեան. պերճոյր զոլորմոյ. խոչընդոտել. 2. ներշինել վերինին հիմնոյ։

Incertamente, *av.* *douteusement.* առանց գիտելոյ. կասկած ելս. ի կասկած ձգմարտի։

Incertezza, } *sf.* *incertitude,* f. *usage.* վարանք. անկայունթիւն. կասկած. երկմտութիւն. կերպարանելի։

Incerto, a, *a.* *incertain, e.* անկայուն. անճոռնի. 2. *irrésolu, e.* վարանոտ. տարակուսական. երկմտելի. կասկածելի. համարձակ. 2. կասկածելի. վերկրելի։

— *sm.* *l'incertain, m.* անկայուն մնալ. երկմտել եւ նմ։

Incéso, *sm.* *cautère,* m. խարան. փոս. խոցեր։

— a, *a.* *enflammé, e.* սրբեալ. վիրաւորեալ. տաղտկալ. խոհրեալ։

Incespare, *vn.* *broncher.* 2. *croître, se propager.* գայթակղել. գճռել. գլորիլ. 2. *usité.* տարածանիլ. ծաղիլ. ծայրն փռել. 2. պլչտիլ. խոլանալ։

— *va.* *couvrir de gazons.* պատել խոտաւք եւ կամ տերեւոյք զգետն։

Incespicare, *vn.* *broncher.* գճռել. անկանիլ. գլորիլ. պերճոյր. փռիլ։

Incessabile, *a.* *continuel, le.* անդադար. համապադրդ. մշտնջենական. փոխ. փոխանորդական. ձգնախնդիր։

Incessabilmente, *av.* *incessamment.* մշտ. անդադար. փոխ. փոխանորդ։

Incessante, *a.* *perpétuel, le.* համապադրդ. անդադար. մշտնջենաւոր. փոխ. փոխանորդ. փոխարէն։

Incessantemente, *av.* *incessamment.* անդադար. ցանկ. փոխանորդ. փոխ։

Incessanza, *sf.* *perpétuité,* f. համապադրդութիւն. մշտնջենաւորութիւն. փոխանորդութիւն։

Incesso, *sm.* *allure,* f. գնացք. կերպ։

Incestare, *va.* *mettre dans un panier.* դնել ի կողովի. փեթակ եւ ծոպան։

Incesto, *sm.* *inceste,* m. խառնակիչն, անկասնեալն ընդ ազգականին. պղծութիւն ազգականին. վնասուլ. ծորոցաթ. խոշոր կամ ընդ հիմն։

Incestuato, a, *a.* *coupable d'inceste.* խառնակեալ ընդ ազգականին. խոշոր կամ ընդ հիմն։

Incestuosamente, *av.* *incestueusement.* պոռնկութեամբ. պղծութեամբ. վնասուլ. ծորոցաթ եւ։

Incestuóso, a, *a.* *incestueux, se.* խառնակեալ. անկասնեալ ընդ ազգականին. խոշոր կամ ընդ հիմն։ պերճոյր. պղծութեամբ. ծորոցաթ եւ։

Incetta, *sf.* *emplette,* f. *achat en gros pour revendre en détail,* m. 2. *profit,* m. գնելն վասն վերստին վաճառելոյ. 2. չահ. ծախոսանք սեռ. պերճոյր ուրոյ սեռ ոմանց։

Incettare, *va.* *acheter pour revendre.* գնել վասն վերստին վաճառելոյ. պերճոյր ընդ հիմն։

Incettatóre, sm. *monopoleur,* m. առանձինն վաճառող վաճառական. պերճոյր։

Inchesta, *v.* Inchiesta.

Inchiavandare, *va.* *clouer avec de gros clous.* մեծամեծ բեհեզաւք բեհեզել. ընդ հիմն ինչ պնդել։

Inchiavare, *va.* *fermer à clef.* պահել. փակել պղտիզք. ոսկեկոթեայ. ի ճաղատունս։

Inchiavellare, *va.* *clouer.* բեհեզել. հիմնոտել։

Inchiavistellare, *va.* *cadenasser, verrouiller.* պահել զդռնոն. դիպս արկանել. պերճոյր ընդ հիմն։

Inchiedere, } *va.* *demander, s'informer.* Տալ.

Inchierare, } *va.* *demander.* ընդ հիմն. Տալոյ եւ ընդ առնել. պարտիզպան. ոստիկան. ինդիրել։

Inchierimento, *sm.* *perquisition, enquête,* f.

Inchiesta, *sf.* (f. քննասիրութիւն. Տալոյ. Տալոյ եւ փոխ. պարտիզպան. ինդիրել. պերճոյր. ինդիրանոց։

Inchinamento, *sm.* *inclination,* f. համակիր. խոնարհ. պարտիզ. ծռիլ։

Inchinare, *va.* *baisser, incliner.* 2. *saluer.* խոնարհեցուցանել. թեքանել. 2. ողջունել. պերճոյր. խոնարհեալ. պարտիզ ինձ. 2. դալ խոնարհ. պարտիզ ընդ հիմն։ պերճոյր. ինդիրել։

Inchináta, *sf.* *salut,* m. *révérence,* f. պերճոյր. պատիւ. պարտիզ. ինդիրանոց։

Inchinatura, *sf.* *courbure,* f. թեքութիւն. խոնարհութիւն։

Inchinazióne, *sf.* *inclination,* f. 2. *disposition, pente naturelle,* f. պերճոյր. պատիւ. 2. միամտութիւն. ցանկամտութիւն. պարտիզ. 2. ծռիլ. ինդիրանոց։

Inchinévole, a. *porté à.* պատրաստ. ցանկամտ. ծռիլ. պերճոյր։

Inchino, *sm.* *salut,* m. *révérence,* f. 2. *inclination de tête qui marque le sommeil,* f. ողջոյն. պատիւ. պերճոյր. 2. խոնարհումն գլխոյ ի ծանրանալ. պատիւ. պերճոյր. ինդիրանոց։ պերճոյր. 2. ապառաժ գլխոյ ի ծանրանալ. ծռիլ. պերճոյր ընդ հիմն։

— a, *a.* *humilié, baissé, e.* խոնարհեալ. պերճոյր։

In chiocca, *av.* *abondamment.* առատապէս. լիով. ամբոխ. վնասուլ ելս. ծոպան։

Inchiodacuóri, *sf.* *coquette,* f. սիրելի. ծոպան. ծոպան։

Inchiodare, *va.* *clouer.* 2. *enclouer.* բեհեզել. ոսկեայ մեխ ի բեհեզելն զինքեանն. 2. ինձ ծոպան ելս ընդ այնչափ ոսկեայ մեխ։

— le artiglierie, *enclouer les canons.* փա-

կել բնեռադրք գծակ պատրաստական ա-ծօսքոց · անպիտան առնել, ըսթ ընչեցնել ·

Inchiodatúra, *sf.* enclouure, f. 2. *action de clouer*, f. միասնել առիր ձեռ ի բնեռանել գերկաթնան · 2· բնեռանել · ամբ նաւագր ընթ այսընչ ոտքանելուն · 2· ընչուն ·

Inchiostrāre, *va.* satir avec de l'encre. չաշգաթել տեւագեղով · ապատել տեւակա · գրելուն ընչել ·

Inchióstro, *sm* encre, f. 2. *écrit, ouvrage*, m. տեւակ · դեղ · տեւագեղ, թուագր · 2· գիր · ձառնեղագրանքիւն · գրերեղեղ · գիրագր · 2· ընթանչ ·

Scrivere di buon —, *écrire de bonne encre.* գրել շատագեղագիր, առանց ինչ այսոսելոյ · նորընչ կեղծելոյ գոծեղագրութ · հերդեղ նաւնեն ·

Inchiovatúra, *sf.* enclouure, f. միրտարելն գաս ձեռ ի բնեռանելն գերկաթնան · ոնը նաւնեն ընթ այսընչ ոտքանելուն ·

Inchiudere, *va.* renfermer. ի ներքս փակել, արկանել · գոծոնել · գոծընդոծ · նչնեն գծնան ·

Inchiúso, a, a. renfermé, e. ի ներքս փակեալ · գոծոնելն · նչնեն գծնան ·

Inchiusúra, *sf.* emprisonnement, m. արկանելն ի բանդ · հաղ · նիկ ·

Incialdāre, *va.* envelopper de gaufres. պատել բաքաքաս · գերծելն ոտքոն ·

Incialdārsi, *vn.* se vétir de blanc. արկանել գձնաել ապիտակ գերաւելոյ նչնեն ·

Incíamberlato, a, *a.* gravé, sculpté, e. քանդակագործ · քանդակագոյդ · գչնոլ ·

Incíampare, ⟩*vn.* broncher. գայթակղել ·

Incíampicare, ⟩*vn* fléchir. գլորել · Տարկանել ոտքի գոան · գերընեն · գոալ ոտքոն · գոչնեն · ընեցնչնեն · ընեցոտնչնեն ·

Incíampo, *sm.* faux-pas, m. 2. *difficulté*, f. *risque*, m. խոչ · գայթակղութիւն · խոչընդոտն · 2· տագնապ · վտանգ · գերնեն · գերոլոն · ընեցոտնչնեն · ընեն · 2· ընեցնչնեն · ընեցն · ոտքանելոն ·

Incidénte, *sm. incident*, m. 2. *digression*, f. դեղ · պատճառանեն · ի յոտորդեն ի կարգ բանիցն · ընոլ · գրելոն · ընեցնչնեն · 2· գերոլոն · ոտքոն · ընեցոտնչնեն ·

— *a. incident*, e. Տաճիչ · 2· յատկելոյ · կցեալ · գերն յարելոյ · ընեցն · 2· ընելն ելոյ · ոտքոն · գեր տոնոն · ընոցնեցնչնեն ·

Incidentemènte, *av. incidemment.* ի պատճառագ · ի գիպագ · գրելոն · ընոլ ընելն ·

Incidénza, *sf. incidence*, f. 2. *digression*, f. Տաճանելն, Տանճելն գերնեն · անկանելն ի վերայ գեներագ · 2· յոտորդեն ի կարգէ բանիցն · գերոլ · գերն գերնեն ընոցնչնեն · գերոլոն · 2· ոտքոն · ընեցոտնչնեն ·

Incidere, *va. tailler.* 2. *graver.* 3. *faire une digression.* Տաճանել · կորել · 2· փորել · քանդակել · 3· ելանել ի կարգէ բանիցն · գերոլ · 2· ընոլ · ընեցնչնեն · գերոլոն · ընեցոտնչնեն · ընեցոտնչնեն ·

Incielāre, *va. placer au ciel.* Տաճառանել յերկինս · կեղնեն ընեցնչնեցնչնեն ·

Inciferāto , ⟩ a, *a. fait, écrit en chiffres.* Incifrāto , ⟩ գրեալ , գաղտնի գաղտնի Տաճնագրաւք · ընեզ ընեն, գոալոն գոան · ոեն ընեն ընեցնչնեն ·

Incígnere, *vn. rester enceinte.* յղանալ · հոգնեն ոլոն ·

Incinerazione, *sf.* incinération, f. գառնալն ի մոխիր · գերոլ գեներոն ·

Incinquarsi, *vp. se multiplier cinq fois.* Տաճնագիպ ոեն · գեն գոն ոգոլոն ·

Incinta, *sf. preceinte, lisse*, f. չղեցնեզ, Տնօռ Տաճառ · ներ գերընեցնչ · ընեցնչնեն · — *a. enceinte.* յղի · * Ծոցաթ · հոգնեն · ներ Տաճնեն · ներեն ·

Incioccāre, *va. choquer.* ընդհարկանել · բախել · ոտքոնոլոն ·

Incipiénte, *sm. novice*, m. սկսող · Նորընեցող · ներն գոլոնոն ·

Incipollatúra, *sf. fente légère dans une planche*, f. ձերպք ի տախտակի · ընոցնեն ոլոնոլոն ·

Incipriáto , a, *a. poudré, e.* յորդ վերայ փոշի գաճնալ իցէ · ընեցնչնեն ընոլ — ոլոնոլոն ·

Incipriginire, *vn.* s' enflammer de colère. 2. *s' aigrir.* բարկանալ · գրտնանել · ի բարկութիւն գրգռել · մոլեգնել · 2· գայրանալ վերայ · ոոշնեն · ընեցնչնեն · 2· ներ · ոոշնեն ·

Incirca, *prep. environ.* իրքեւ · գրեթէ · Տանդգին · մերձ · որչափ · գոտոր · գերոտոր · հեռոն · ներքեն ·

Incirconciso, a, *a. incirconcis, e.* անթլփատ · ոեոնեցնեցնեն ·

Incircoscrittibile , ⟩*a. illimité, e.* անեզր ·

Incircoscritto , a , ⟩անաւՏնեանական · հոգոոոոո ընեն · հոգոոոլ ·

Incischiāre, *va.* couper menu. յատչել · ոեչոոոոն ·

Incisióne , *sf. incision*, f. 2. *gravure*, f. Տաճանեն · ընոցնեն · 2· քանդակ · քանդակելն · գերոն · ոեոլոն · ընեն · 2· ոյոո · գեոլնեցնեոոլեն ·

Incisivo, a, *a. incisif, ve.* Տաճանող · ոեոնեն · ոեոնեն ·

Inciso , *sm. membre, partie d'une période.* մասն չղեանի բանից · ոեոլ գոոնեցնեն գերոնեն · — *a , a. gravé, e.* քանդակեալ · ընեոոոլ ոեոլ · ոյոո ·

Incisóre, *sm. graveur*, m. քանդակող · քանդակիչ · ոյոոնչ · գեոլնեցնեոոլ ·

Denti incisori , *dents incisives.* կարիչ ատամունք · եօն ոեոլնեցնեն ·

Incisúra, *sf. coupure*, f. 2. *taille*, f. Տաճանեն · կարատնեն · 2· քանդակ · ոեոնեն · ոեոնեն · 2· ոյոո · ներնեն ·

Incitamènto , *sm. incitation*, f. թեկտրտանեն · գրգռելն · ներեն · ընեն գերոնեոոոն ·

Incitāre, *va. inciter.* յորդորել · գրգռել · ներնեն ընոցնեն · ընեն վերնեն · ընեոոոոոոոն · գերոնեն · ոեոնեն · ոեոնեն · ոեոնեն ·

Incitativo , a, *a. excitatif, ve.* յորդորիչ · գրգռիչ · ոեոնեն ընոցնեն · ընեոոոոոոոն · ընեն վերնեն ·

Incitazióne , *sf. instigation*, f. Տյորդորելութիւն · ոեոնեն · ոեոնեն · ընեոոոոոոոն · ընեն ·

Incittadārsi, *vp. fixer son domicile en ville.* բնակել ի քաղաքի · ընեզնեոոլ · ոեոնեն գերոնեն ·

Incittadinārsi, *vp. prendre les coutumes des citoyens.* վարել քաղաքացի · ուսանել գործեոն քաղաքացեաց · ընեզնեցնչ գերոնեն ·

Incinscherāre, *va. mettre en pointe de vin.* արբեցուցանել դինեաւ · ոեոնեն ընոցնեն ·

Incivettito, a, *a.* de mauvais augure. չար· չարագուշակ· ապագուշակ·

Incivile, *a.* inpoli, *e.* անքաղաք· չհնազանդող· խիստ· կոշտ· կոպիտ·

Incivilire, *vn.* se polir. լինել քաղքենացոյց· քաղաքավարի լինել· խիստ կամ կոշտ լինել·

Incivilmente, *av.* incivilement. չհնազանդաբար· անհնազանդաբար·

Incivilità, *sf.* impolitesse, f. անքաղաքավարութիւն· խիստ կամ կոշտ լինելը·

Inclemente, *a.* impitoyable. *f.* անողորմ· անգութ· անգթասիրտ· գժդեպի· խաստիասիրտ· գերադաժանութիւն· գերի· անէրեցիութ· *f.* գերի· գերադին (գերէր)·

Inclemenza, *sf.* rudesse, f. *fig.* inclémence, la rigueur du temps, de la saison. խրատութիւն· անագորժութիւն· *f.* խաստութիւն· գժդեպութիւն օդոց· գերի կամ գերադաժանութիւն· *f.* (գերէր) գերիլիք·

Inclinabile, *a.* qui peut être incliné, e. որ կարէ յորի հակիլ· խոնարհ հակիլ· հնչիլ·

Inclinamento, *sm.* déclin, abaissement, m. *f.* inclination, f. penchant, m. խոնարհում (սառնալոյ)· *f.* միտութիւն· յօժարութիւն· կամք· գիրք· *f.* ծռի· ծռիլ·

Inclinare, *va.* e *n.* incliner. խոնարհեցուցանել· հակիլ· *f.* միտել· յօժարել· *f.* յարհարհել· իջանել (սառնալոյ)· հնչել· *f.* գիրք· գիրքս տալ· ծռիլ· *f.* ծռի· ծռիլ· *f.* (ծռիլ տեղւոյ) գիրք· հնչել·

Inclinativo, a, *a.* qui fait pencher. խոնարհեցուցիչ· յօժարեցուցիչ· հնչեն· հակի հնչեն·

Inclinato, a, *a.* incliné, e. *f.* enclin, sujet à. խոնարհեալ· հակեալ· *f.* միտեալ· յօժարեալ· միտ եղ· յօժար· հնչեալ· *f.* հակի· հնչելի· ծռեցի·

Inclinazione, *sf.* inclinaison, f. *f.* inclination, f. *f.* décadence, f. հակիլ· խոնարհում· խոտորումն· թեքութիւն· *f.* միտում· միտութիւն· յօժարութիւն· *f.* անկումն· նուազումն· հնչեն· խոնարհ· հնչելի· հակի հնչելի· *f.* հնչեցութիւն· *f.* ծռի· հակելու· ծռեցի· *f.* նշմարելի· նշեցի·

Inclinévole, *a.* porté à. յօժարեալ· հնչելի·

Inclito, a, *a.* célèbre, illustre. պերճանական· հռչակեալ· երեւելի· անուանի· հռչակաւոր· փառաւոր· հռչակաւոր·

Includere, *va.* renfermer. փակել· ծրարել· *f.* յողնութեամբ· գոգեալ· ունել· *f.* ի ներ ծրարել· *f.* ներ ծրարել· *f.* ներ ծրարել· *f.* ներ ծրարել·

Inclusa, *sf.* (lettera chiusa entro un'altra) l'include, f. թուղթ ծրարեալ կամ ի ծրար ածեալոց եղեալ· փակուած ներս ծրարուած· ներս ի ծրարուած· ներս ի ծրարուած·

Inclusiva (averl'), *vn.* demeurer inclus. լինել փակիլ կամ ներս գնդրելոց հատարի· ունել իրաւունս գնդրելոյ լինելոյ· ներս ի ծրարելոյն ունել ծրար· ներս ի ծրարելոյն ունել ծրար·

Inclusivamente, *av.* inclusivement. միանգամ ամեն· ի միասին· ներս հանգերձ· ներս ներ· ներս ներ· ներս ներ·

Incoativo, a, *a.* qui commence. սկսող· սկսանդեղ· գործող· գործող·

Incoato, a, *a.* ébauché, e. սկսեալ· գործուած·

Inconcare, *va.* encocher. լարել գաղեղն· հասուցանել գնել ի լար աղեղան· ձգ ներ լարել· ներ լարել·

Inconcarsi, *vp.* bégayer. թոթոփել· ելեղեցանել·

Inconcatura, *sf.* encochure, f. ատգանեզն գծուածք· հոգոյն ատգանացոյց ձեզ հնչ· ներ ներ ներ ներ ներ ներ ներ ներ·

Inconciare, *vn.* ի s' abatir. յոգնանել·

Inconciarsi, *vp.* ի պղտիլ· ի ներ հնչել·

Inconcordare, *va.* se décourager. վհատիլ· ի յոգնել· պղտիլ· ներ ներ ներ ներ ներ ներ·

Inconcrète, *a.* incohérent, e. *f.* discordant, e. հակառակ· անյարմար· *f.* անհարմար· հակառակաբար· *f.* ներ ներ ներ ներ ներ ներ·

Inconcrèzza, *sf.* incohérence, f. *f.* dissension, f. անհամաձայնութիւն· անյարմարութիւն· հակառակութիւն· *f.* ներ ներ ներ ներ ներ ներ·

Incogitabile, *a.* inconcevable. անհասու· անհասկանալի· ներ ներ ներ ներ ներ ներ·

Incogliere, *va.* surprendre, attraper. *f.* վրայ հասանել· գտնանել· ներ ներ ներ ներ ներ ներ·

— *va.* arriver. գիպել· պատահել· հասանել· ներ ներ ներ ներ ներ ներ·

Incognitamente, *av.* à l'insçu, incognito. ծածուկ ի տգիտութիւն· ծպտեալ· ներ ներ ներ ներ ներ ներ·

Incognito, a, *a.* inconnu, e. անծանօթ· անյայտ· ծպտեալ· ապրեցողական· ներ ներ ներ ներ ներ ներ·

Incognoscibile, *a.* méconnaissable, qui ne se laisse pas connaître. անճանաչելի· ներ ներ ներ ներ ներ ներ·

Incola, *sm.* habitant, m. բնակիչ· բնակ· ներ ներ ներ ներ ներ ներ·

Incollamento, *sm.* jointure faite avec de la colle, f. ծածանելոյն սոսընձում· ներ ներ ներ ներ ներ ներ·

Incollanato, a', *a.* orné d'un collier. ծանեկաւոր· ներ ներ ներ ներ ներ ներ·

Incollare, *va* coller. *f.* lier. ծածանցանել· գոգել· պինդ սոսընձով· *f.* կապել· ապակել· ներ ներ ներ ներ ներ ներ·

Incollato, a, *a.* collé, e. *f.* très-lié, e. *f.* mal appliqué, e. hors de propos. գոգեալ· ծածանցեալ սոսընձով· *f.* միասրեալ· սերտ· *f.* անգեղ· անպատշաճ· ներ ներ ներ ներ ներ ներ·

Incollerársi, *vp.* s'emporter. ցասնալ· ապտակել· ներ ներ ներ ներ ներ ներ·

Incollerirsi, *vp.* se colorer. ներկանիլ· ապակել· գոյնի· ներ ներ ներ ներ ներ ներ·

Incolpabile, *a.* irréprochable. անպատասխանելի· ներ ներ ներ ներ ներ ներ·

Incolpáre, *va.* *accuser d'une faute.* ըստգբանել, պատասխանել. մեղադրել, անյաւասան լինել. ֆշտահե. սասլահե. լեհտոխել. ֆեղ- ղեր ելնել.

Incolpato, *a, a.* *coupable. 2. innocent, e.* յանցաւոր. 2. անմեղ. սասլահ. 2. ան- պահեհ.

Incolpatóre, *sm.* *accusateur,* m. ամբաստան. սասլահող. լեհտող.

Incolpevóle, *a.* *irréprehensible.* անպարսա- ւելի. սասլահող. ֆեղահեհող.

Incoltamente, *av.* *négligemment.* փարկա- բարի լսկ. առանց պատճառների. խոմինի եղանակ. պղտիզմա. ֆեղհեհ ելնելով.

Incólto, *a, a.* (coll' o stretto) *inculte.* ան- գործ. անպատան. անպիղ. խոպանացած. 2. վայրենական. անպիղի. անիրթատ. 3. վարկաբեկած. անպարզ. անպատճիճ. ան- չահեղծի. լսկ. խոտոր. խելեհեհեղ. վերան. 2. խոտոր. խոտոր. 3. տհասնելեհեհ. պղտ- ղը. խելեհեհելով.

— (coll' o largo) *surpris, e.* 2. *arrivé, e.* ի բուռն անկեալ. բռնաձեալ. 2. դիպեալ. պատահեալ. ֆոսհեհող. 2. ֆեղ ելող.

Incólume, *a.* *sain et sauf.* անպատա. առ- ողջանդամ. լեհեհեղ. սող ելնել.

Incomandáto, *a, a.* *non commandé, e.* չհրա- ւիրեալ. պղտրաճելի.

Incombattibile, *a.* *incontestable.* անբեղդհմա- կան. անհերքելի ի հակառակին. ֆղտը ելե- նողներ.

Incombenza, *sf.* *charge,* f. գործ. պատուեր. հող. տեհղել. իւ. ֆղտը. հողհեհեղ.

Incombere, *v. imp.* *appartenir.* պատկանել. անդ լինել. խոխելհեհ. տհ-լհեհ. ֆղտը ելնել.

Incombustibile, *a.* *incombustible.* չայրելի. ֆեղհեղ.

Incombusto, *a, a.* *qui n'est point brûlé.* չայ- րեալ կամ պատ. խոհեհղել. լեհեհեհ.

Incominciaglia, *sf.* *commencement ennuyeux,* m. սկիզբն դժուր եւ տպատակ. պատած հաճոյիր. ըտահեհ ելնել. ֆեղղ պղտ- ղելնել.

Incominciamento, *sm.* (commencement, m.

Incominciánza, *sf.* (սկիզբն. պատճեհ. պատած. պղտհեհեհ. պղտղելնել. ղղտղտ- խոհեհ.

Incominciáre, *va.* *commencer.* պատճել. առ- նալ. սկիզբն առնել. հնձն ի գործ արկանել. առնել. պղտհեհ. եւ ուրիսի. ղղտղտ. պղտղ. պղտղելնել. ղղտղ խոհեհ.

Incominciáta, *sf.*) *commencement,* m. սկիզբ.

Incominciáto, *sm.*) պատած. պղտ- ղղտղտ.

Incominciatóre, *sm.* *commençant,* m. պատղ- պատճելի. պղտղղտ.

Incomíncio, *v.* Incominciamento.

Incommendáre, *va.* *donner en commanderie.* ղղտղտճել, տալ ղղտղ. ի բուռ վերհեհ, պղտ- ղղտղ.

Incommensurábile, *a.* *incommensurable.* որ չեր ղղտղտղղտղ չափ. չմիապան ի չափու. եղելհեհ պէտ ոեհել. եղելհեհ պէտ ելնող.

Incommensurabilità, *sf.* *incommensurabilité,* f. չմիապանելիութիւն ի չափու. եղելհեհ պէտ ելնող.

Incommiscibile, *a.* *qui ne doit et qui ne peut pas se mêler.* անխառն. անշփոթ. ան- ջատելի. անպատշաճ ի խառնել. եղելհեհ.

Incommodézza,) *v.* Incomodezza.

Incommodità,)

Incommutábile, *a.* *invariable.* անփոփոխ. անպղտղղտղ. պղտղ. ղղտղտղ. ղղտղ.

Incommutabilità, *sf.* *immutabilité,* f. անփո- փոխանել. անպղտղղտելիութիւն. ղղտղտղղտ- ելիութիւն. ոեհղել. ղղտղ.

Incommutabilmente, *av.* *immuablement.* ա- նանց փոփոխելոյ. ղղտղտղղտելի պէս. ղղ- ղղտղտղղտ. ղղտղտղ.

Incomodamente, *av.* *incommodément.* դժուա- բաւ. ձեռաւ. ղղտղտղղտելի. վղտղղ ի ղղտղտղ ելնել. բռնաձեալ.

Incomodáre, *va.* *incommoder.* ղղտղտղ ղղ- ղել. ղղտղտղելիութիւն ղղտղտղղել. ձան- ձրագուցանել. ղեղել. ղղտղ. եղելհեհ վեր- ղել. ղղտղ ոեհղել. ոեհղղտղ. բռնաձ- ղել ելնել.

Incomódo, *a, a.* *incommodé, e.* ղեղեալ. անհանգիստ. ֆեղղղ. 2. ֆեղղղղ. խորա- վեալ (ղեղ.). բռնաձեալ. պեհղղղղ. ղեղեհ. 2. ոեհղ ելեհղել. ղեղեհելիս (ֆղտ).

Incomodézza,) *sf.* *incommodité.* f. վիշտ.

Incomodità,) ղեղգտհեհ ղղտղտղելիութիւն. 2. ֆեղղղղղելիութիւն. ղղտղտղ. բռնաձեալ- ելեհեհ. ոեհղել. 2. ղեղեհելիս.

Incómodo, *sm.* *incommodité,* f. 2. *désavan- tage.* m. վիշտ. ղեղգտհեհ. ղղտղտղղտ- ելիութիւն. 2. ֆղտղ. կրտսեր. ղղտղտ. բեհղեհ ոեհ. եղելհեհ. ոեհղել. 2. ոեհղեհ.

— a, *a.* *incommode.* դժուարին. ծանր. տառապեցուցիչ. ձանձիր. տպատակ. գառն ծանրապատուհ. կնճռ. ղղտղտղելի. ոեհղ- ղղտղ.

Incomparábile, *a.* *incomparable.* անշահմա- նական. անգուգական. անշահմանատ. ան- նման. պեհղղղ. ղեղեհեհ. ոեհղղ. ղղղ- ղը եղեհ.

Incomparabilmente, *av.* *incomparablement.* առանց շահմանատելիութեան. կարի չափ. պեհ- ղեղելհեհ. ղղտղ.

Incomparársi, *vp.* *se faire compère de qn.* ղղղղ. առանձնոյր լինել. վիրապեհ- ղղտղ ղղղ. ղղտղղղղ ղղղհ.

Incompartíbile, *a.* *indivisible.* անբաժին. անբաժանական. ոեհղեհեհ. ղղղղղղ.

Incompassióne, *sf.* *cruauté,* f. անողորմու- թեան ղեղելհեհ.

Incompatíbile, *a.* *incompatible.* անմիաբան. հակառակ. ֆեղղղղղղ. ղղտղ. եղղղղ.

Incompatibilità, *sf.* *incompatibilité.* հակա- ղղտղղղելիութիւն. չմիաբանելիութիւն. կռիւ. ֆեղղղղղղելիութիւն. եղղղղելհեհ. ղղտղղ.

Incompensábile, *a.* *qu'on ne peut compen- ser.* անհատուցանելի. որոյ չէ յարժի փո- խարէնս առնել. ոեհղեհ. հատղեհելի եղեհ. ոեհ ոեհղեհ.

Incompetènte, *a.* *incompétent, e.* որ չեր իրա- ւունք. իշխանութիւն. անարժէն. անիրաւ. ղղեհել. հղեհելիս. հեհղղղիս ղղղղ.

Incompetentemente, *av.* *incompétemment.* ար- տաքոյ օրինաց. անիրաւութեամբ. յան- դեպս. ղեղեհ ելելհեհ. ղղեհել. ղղեհ ելեհեհ.

Incompetènza, *sf. incompétence*, f. անպիտանություն. չկարելի (գաւառին) օրինաւոր. Նահանջել. (ֆոքսին) լեռի ծլամեռ.

Incompiùto, a, a. *incomplet*, e. անկատար. թերկատար. անկերտ. ֆոռոտ.

Incomplèsso, a, a. *incomplexe, simple.* անխառն. պարզ. սոսկ. Խալն.

Incomportàbile, a. *insupportable.* անհանդուրժական. անհնարին. դժնդակ. խիստ. Լեռնելով. տանջալու.

Incomportabilmènte, av. *insupportablement.* աւտարիլ. անհնարին. ինհնամիլ. ցաւագին մերինելով.

Incomportévole, a. *insupportable.* անհանդուրժական. անհնարին. տանջալու. Լեռնելով.

Incompotamènte, av. *indécemment.* յանդեպս. յանկարգս. Գնահատելով. Նահանջալով.

Incompósito, {a, a. *mal en ordre, dérangé*, **Incompósto**, {e. 2. *négligé*, e. անկարգ. խառն. 2. անպատրաստ. Խորհէք. ալի Խոնարհ. 2. պիւնեռնիչ.

Incompossìbile, a. *incompatible.* անհամատեղելի. Խորհ.

Incomprensìbile, a. *incompréhensible.* անհաս. անհասանելի. անքննադատական. անլսելոց. անլսելի. Ալ. ոչլսելոց. պէչլսոց.

Incomprensibilità, *sf. incompréhensibilité*, f. անհասանելիութիւն. անլսելութիւն. անհասկանալութիւն.

Incommunicàbile, a. *incommunicable.* անհնարաւոր. չկրնալ ըլլալով. տրելի ընելիք.

Inconcepìbile, a. *inconcevable.* անհաս. անլսելոց. անլսելի. ոչլսելոց.

Inconcepibilità, *sf. incompréhensibilité.* անհասանելիութիւն. անլսելութիւն. ոչլսելոց.

Inconciliàbile, a. *inconciliable.* անհնարաւոր. պէչ ալոց. պիտելի.

Inconcludènte, a. *qui ne conclut pas.* գաւարի. անկատար. որ ոչ հասանալ. որ ոչ աւարձակ. * *inopérant.* Խոսալ. պէլլէ. պէչ կեղ տեսելի. Նեղինելի. Խորհ.

Inconcluso, a, a. *qui n'est pas conclu.* չհասկանալ. չհասանալ. գաւարի. անգործ. տեսելի. Նեղինելի Լեռելութիւն.

Inconcotto, a, a. *qui n'est pas digéré*, e. անչոյ. չմարսած. տրնգին.

Inconcùsso, a, a. *inébranlable.* անխախտ. չհասանալ. Խալն. Խորհ.

Incondito, a, a. *grossier, confus*, e. անշամ. անկեղեղ. անդեղ. անկարգ. անկարգ. խառն. Խալ. ֆոռոտ. պէչ. Նեղինչ. Խորհէք.

Inconfusamente, av. *confusément.* խառնիկաւոր. Խորհ Խորհ.

Inconfungibile, a. *qu'on ne peut unir. որ չէ մարմին կրնէ յոգին.* պէչ ալոց. պիտելի.

Incongiùnto, a, a. *désuni, détaché*, e. բաժանեալ. անջատեալ. պրէմէլ. պրէ.

Incongruènte, a. *incongru*, e. *fâché*. անմիաբան. անգէպ. անպատշաճ Խալելը. բոպիւ. Խորհ. Նահանջալով.

Incongruentemente, av. *incongrûment.* խիստ. անպատշաճ. Խալելը. բոպիւ. Խորհ. Նահանջալով.

Incongruènza *sf. incongruité*, f. անանձեալ բանը. անմիաբանութիւն բանիկ. անհամձայնութիւն. 2. անկարգութիւն. անպատշաճութիւն. 3. անպատճառ. անաթեան. անպատշաճ իրը. բանը. Խալելը. Լսելն. Նահանջ. Խորհ. 2. Խալելութիւն. գնահատելութիւն. բոպիւ. Խորհ. 3. Խալելութիւն. Խալելը. Լսելն.

Incongruo, a, a. *incongru*, e. *fâché*. անանձեալ (բանը). * անհամձայն. * անկանոն. 2. անգէպ. անպատշաճ. 3. անկարգ. չկրնալ. Ալ. Խալելը. Լսելն. Նահանջ. Խալելութիւն. Խալելը. 2. Խալելութիւն. գնահատելութիւն. Խալելը. 3. Խալելութիւն.

Inconocchiare, *va. charger une quenouille.* պատել յիւն. * բոպիլ. Խորհելով տարած.

Inconocchiata, *sf. quenouillée*, f. իլ մի վէրդ, բրգդ, կառաց վուշ, նիւթի իւղ. * բոպնդ մի. պէր Խորհելի Խոնար պէր Խորհելիչ տեղեր.

Inconsciùto, a, a. *inconnu*, e. անծանօթ. պէլլէրելոց. Նահանջ. Խոպանել.

Inconquassàbile, a. *inébranlable.* անշարժ. անխախտ. անառասան. գնահելի. գաւել.

Inconsapévole, a. *qui n'est pas informé.* անգէտ. անանդակալ. պիտոպէր. Նահանջ Խորհ.

Inconseguènza, sf. *inconséquence*, f. թերբառիթիւն. թերբ Խորհ. անհարանութիւն. անկարգութիւն. անպատճառելիութիւն. * *Sans. Հետեւութիւն.* Նեղինելի ասլիան. գնալելի. Խորհելի. Խալելութիւն. բոպնդ Խորհելիչ. գնահատելութիւն.

Inconseguènte, a, a. *inconséquent*, e. թերբ. անհարան. անկարգ. Նեղինելի. Խալելը. բոպնդ Խորհելը.

Inconsiderabile, a, a. *incompréhensible.* անհաս. անհասանելի. անբերի. Նահանջ. պէչ Խորհելի.

Inconsideratamènte, av. *inconsidérément.* առանց խորհրդոյ. անհնարաւորելեալ. անհամբերելով. վայրապար. պէչ Խորհելով. պէչ Խորհելելու.

Inconsideratézza, *sf. imprudence, inconsidération*, f. անխորհրդութիւն. անհնարաւորութիւն. անհամբերութիւն. անշանձարատութիւն. անգործութիւն. * անխորհելութիւն. պէչ Խորհելիչ. ֆեհերհելիչ. պէչ Խորհելելու.

Inconsiderato, a, a. *inconsidéré*, e. անխորհուրդ. անհնարաւոր. անհամբերելով. անգործ. անշանձարատ. անգործ. * անխորհելի. ֆեհերհելիչ. Նահանջ պահելոց. պէչ Խորհելու. Խալելը. պէչ Խորհելով.

Inconsiderazione, *sf. inconsidération, inadvertance*, f. անխորհրդութիւն. անգործութիւն. անհնարաւորութիւն. չգիտելը միտ. անգործութիւն. պէչ Խորհելիչ. ֆեհերհելիչ. Խորհելելու.

Inconsistènte, a. *chimérique.* չէ. չգոյ. չէաւրան. անհիմն. մտացածին. Խեհելելիչ. պէչ Խոնար. պէչ.

Inconsolàbile, a. *inconsolable.* անմխիթար. տրտմելի. Խեհելելիչ պահելոց. Խեհելելիչ. Խեհելելիչ.

Inconsolabilmènte, av. *inconsolablement.* առանց մխիթարութեան. ծանրամի անխիղճ. պէչ Խեհելիչ. Խեհելիչ ալոց. Խեհելելիչ.

Inconsolato, a, *a. afflige, desole, e. triste.* անմխիթար· թաղեակ· ԹԽԽԼԻԹԽ· հոգ-ղուն· վիշտ·

Inconsolazione, *sf. chagrin inconsolable,* m. անմխիթար տրտմութիւն· չարիք առանց միխիթարութեան· հետն ԼՈՒՏԽԽԼԻԹ· ԹԽ-ԽԼԻ ջնահոգ, ղ·

Inconstánte, a. *inconstant, e. fantasque.* ան-ֆաստ·

Inconsuéto, a, *a. inusité, e. inhonoré, peu usité.* անընդհեր· անընդելական· նորանման· տաբ-ջնահոգ· ֆեԼԽԽ-տաբ· Նոր-ֆաստ·

Inconsultamente, *av. imprudemment.* առանց խորհրդոյ· չամուսնացնել զայրացնել· ջանդնա-ԹԽԽԽ· ՈՒԹԽԽՀՈՒԼ· տե· ԼԽՀԽԽԽԽ· ՀՈՒԼ-ԼՈՒՆ· տաՀԼՈՒՆԽԽ·

Inconsúlto, a, *a. inconsidéré, imprudent, e. téméraire.* անխորհուրդ· անխնամ· անմիտ· անզգամ· չանդուգն· ԹԽԽԽԽԽ· տե-ԼԽՀԽ-ՀՈՒ· տԽՀԼՈՒՏ· ֆեԽԽՐՈՒԹ· տե-ՈՒՆ·

Inconsumábile, *a. qu'on ne saurait consumer, interminable.* անծախելի· անծախելու· անապատ· անվախճան· ԹԽԽԽԽԽ· ՈՒԹԽԽ·

Inconsumáto, a, *a. qui n'est pas consumé, e, qui existe encore.* չապատեալ· գոյ· ԹԽ-ԽԽԽԽԽ· տաՀ ՀԽ·

Inconsútile, a, *sans couture.* անկար· առանց կարանի· տեՀԽԽԽ·

Incontaminábile, a. *incorruptible.* անեղծ· անեղծական· անապականացու· ԼԽԽԽԽ· ՈՀՀ-ՀՈՒ·

Incontaminatamente, *av. purement.* առանց ապականութեան անապատութեամբ· ապ-ջանութեամբ· անբծութեամբ· ՀՀ-ԽՀՀԼԼ· ՀՀՀ·

Incontaminatézza, *sf. pureté,* f. անապական-նութիւն· անապատութիւն· անբծութիւն· ապ-ջանութիւն· ԼԽԽԽԽԽ· ՀՀՀԼԽ·

Incontaminato, a, *a. pur, e. intact.* անբիծ· անա-ջատ· անապական· ԼԽԽԽԽ· ՀՀՀ· ԹԽԽ-ՀՈՒ· ՈՀՀ-ՀՈՒ·

Incontanénte, (av. *incontinent, aussitôt, sur le champ.*

Incontenénte, (*l'heure, au même instant. ի-նոյն ՀՈՒ· ՀՈՒ· ՀՈՒ·

Inconturbábile, *a. imperturbable, tranquille.* անխռով. խաղաղ. - Հանդարտ. - լուսերևույթ. - սոսկ.

Inconvenevole, *a. messéant, inconvenant, e.* անպատեհ. անպատշաճ. անդէպ. գնահատելի. - անվայելուչ. - խոշտանգելի. - նսեմ.

Inconveniente, *sm. inconvenient, contretemps, m.* անպատեհութիւն. անպատշաճութիւն. անկարգութիւն. խռովութիւն. - անվայելչութիւն. - խոչընդոտ. - նսեմութիւն. - նախատինք.

— *a. inconvenant, e.* անպատեհ. անդէպ. անվայելուչ. - խոչընդոտական. գնահատելի.

Inconvenientemente, *av. mal-à-propos.* յանդէպս. յանպատշաճս. գնահատելի-նսեմութեամբ.

Inconveniénza, *sf. inconvénient, m.* անպատեհութիւն. անկարգութիւն. գնահատելի-նսեմութիւն. - խոչընդոտ.

Inconvincibile, *a. qu'on ne peut convaincre. 2. invincible.* զոր չէ մարթի յաղթել. - չհամոզի. յանդիմանել. 2. անյաղթ. - իշխամ ոչնահաս. 2. անհնազանդ.

Incoraggiamento, *sm. encouragement*, m. քաջալերութիւն. խրախոյս. - երես վերայ. - երեսներնայութիւն.

Incoragiáre, *va. encourager.* քաջալերել.

Incoraggire, *v. encourager.* քաջալերել. - երեսներնայել. - երեսներնայութիւն. - — *vn. prendre courage.* քաջալերիլ. - խրախուսիլ. - զօրանալ. - հանդարտակիլ. - երեսներնայելութիւն. - երեսներնայութիւն. - երեսներնայելութիւն. - երեսներնայութիւն. - երեսներնայելութիւն. - երեսներնայութիւն

gre. անդէմ. անապական. 2. արդար. անաչառ. գթասիրտ. գթալից. 2. ողորմած. ներողամիտ. բարեխիղճ.

Incorruttibile, a. *incorruptible.* անեղծ. անեղծական. անապականելի. անապականացած. 2. անաչառ. արդար. անկաշառ. ազգասէր. հեղաբար. գթալից. ներողամիտ. ներողամիտ ձեւով. 2. բարեխիղճ.

Incorruttibilità , *sf. incorruptibilité*, f. անեղծականթիւն. անապականութիւն. 2. արդարութիւն. անաչառութիւն. գթալից ներողամիտ. 2. խղճի բարեխիղճ. ներողամտութ.

Incorruttibilmente, av. d'une manière incorruptible. անխտրաբար. արդարաբար. ներողամիտ.

Incorruzione, *sf. incorruption*, f. անեղծականթիւն. անապականութիւն. անապատութիւն. գթալից ներողամիտ. 2. ներողամիտ. բարեխիղճ.

Incorso, *sm. rencontre*, f. պատահումն. բախիւն. 2. *tombé, e.* գլորեալ. անկեալ. դիպեալ. 3. *entouré, e.* շրջեալ. շրջուած.

Incortinare, va. *entourer de rideaux.* վարագուրաւ զարդարել. պատել. վերած ելեւէն.

Incospicuo, a, a. *invisible.* 2. *léger, e peu considérable.* անտես. աներեւոյթ. 2. դիւրաշարժ. անարգ. վերինական. 3. խոտ. թի ելեւէն.

Incostante, a. *inconstant, e.* անշաստատ. յեղյեղուկ. յոգնոդ. փոփոխելի. վարուզ. ի վերայ. ալ վերայ. ի վերայ ասոր. պերճ. պերճ խոխրիւ.

Incostantemente, av. inconstamment. առանց հաստատութեան. յեղյեղուկ խորհրդով. վարուզելու. պերճորէն.

Incostanza, *sf. inconstance*, f. անշաստատութիւն. յոգնոդութիւն. յաճախութիւն. յեղյեղուկ բարք. վարուզելուն. պերճութիւն. պերճասիրտ. 2. *légèreté.* կիրքով. թեթեւ. վարուզելու. 2. խոհեմ.

Incoverchiare, va. *couvrir avec un couvercle.* կափարակաւ գոմփոն. խփանել. վերի գոմփոն. գոմփոնել.

Incrassante, a. *incrassant, e.* թանձրացուցիչ (դեղ). գոմիչ գոմիլասիրտ (ըմպ).

Increanza, *sf. incivilité*, f. չիմակամութիւն. տմարդութիւն. խորհուրդ. ներողամիտութիւն.

Increato, a, a. *incréé, e.* անստեղծական. անարար. յատենական. ինքնագործ. գործ. ինքնագոյ. անիկ.

Incredibile, a. *incroyable.* չատասալի. անհատաս. անհնարին. հոգնասկան. խնամելու. ճոխ. խնամելոյ. ճոխ.

Incredibilità , *sf. incrédibilité*, f. չատասալիք. անհնարինի լինել. խնամելոյ. խնամելոյ օրհ.

Incredibilmente, *av. incroyablement.* չատասալի պիտակաս. անհնարին կարի. խնամելու. գործ. ըստ.

Incredulità, *sf. incrédulité*, f. թերահաւատութիւն. անհաւատութիւն. անհաւատութիւն. խոհեմութիւն. խոհեմութիւն. ինիւթութիւն.

Incredulo, a, a. *incrédule.* թերահաւատ. անհաւատ. անհաւատ. խնամելոյ. ինիւթութիւն. խնամելոյ. ինիւթ.

Incremento, *sm. croissance, augmentation*, f. աճումն. առաջդիմութիւն. ըստ. վերինիւն. ինչ. ինչ. ինչ.

Increpare, va. *reprimander, gronder.* սաստել. պատհասանել. կշտամբել. սաստել. ինչ վերինիւն. խոսիր ինչ.

Increpazione, *sf. reprimande*, f. սաստ. յանդիմանութիւն. կշտամբութիւն. կշտամբանք. խոսիր. ինչ.

Increscenza, *sf. ennui*, m. տագնապութիւն. դեղութիւն. ձանձրոյթ. դեղութիւն. ծանձ.

Increscere, va. *déplaire, ennuyer.* 2. *avoir compassion.* չյիմել. չհաճոյ. ծանր թուիլ. ձանձրացուցանել. տագնապացուցանել. 2. գթալ. ողորմել. գթալ. ողորմութիւն. դեղութիւն. ծանրացուցանել. 2. ողորմել.

Increscevole, a. *ennuyant, e.* տագնապացուցանող. դեղիչ. ձանձիր. դեղութիւն. ծանծրալի.

Increscevolmente, *av. ennuyeusement.* տագնապութեամբ. ծանծրալ. դեղութեամբ.

Increscimento, *sm. ennui*, m. ձանձրոյթ. տագնապութիւն. դեղութիւն. ծանծ.

Increscioso, a, *v.* Increscevole.

Incrispamento, *sm. crispation*, f. 2. *ride, ondulation*, f. խորշոմիչ. խորշ. 2. վէմ վէմ պէտ. խորշոմիչն պարտասկեալ վիճակութ. գոյութիւն. գոյութիւն. 2. վէմ. վէմ. վէմ ասելը.

Incrispare, va. *friser.* 2. *froncer.* գանգրոյ յօրինել. խոպոպել. 2. խորշ արկանել. ծռանել. ծռելորհնել. ծռելորհնել. 2. գոյութիւնել. ծռելորհնել.

Incrispatura, *sf. crispation, ride*, f. 2. *ondulation*, f. խորշ. խորշոմիչն. 2. վէմ վէմ պէտ. գոյութիւն. գոյութիւն. 2. վէմ. վէմ. վէմ ասելը.

Incretare, va. *enduire de terre grasse.* ծեփել. պատել կաւով. վէ իւր ելեւէնի.

Incrinare, *vn. se fendre, se féler.* պատռուիլ. խոռոքուիլ. ըստ. ըստ.

Incrisalidarsi, *vp. se changer en chrysalide.* փակել (ծիծեռի արգանդ) ի պատանս. ծածկուիլ իւրմէ.

Incriticabile, a. *qu'on ne peut critiquer.* անպատաս. անպատաս. կատարեալ. ինքնին ելեւէնով. ծրագրով. գործոյթ.

Incrociare, va. *croiser.* դնել. չատասալ խաչակերպ յօրինել. 2. *croiser la marche.* խաչակերպ գոյութիւն. 2. ելեւէնել. գնալ. գնալ. գնալ

հիպոն առեղծ. խաթախ. առեղ. ար մեանան առեղծք. խաթախ. հիզ. խաթախ. Ես առ. փիկն. գուլաբջան. պերէնիլի Խե.

Incrocicchiamento, *sm.* croisure, f. գծելն. Համասանելի խաչաձեւ. հատվոր գծա.

Incrocicchiare, *va.* croiser. գծել, Համասանել. խաչաձեւ. հատվոր գծա.

Incrojare, *vn.* devenir rude. խամանալ. պերէնիլենչէ.

Incrollabile, *a.* inébranlable. Համասանան. անշարժ. անխոնջ. Ես պերէնիլենչէ. գըշ. պահոզ.

Incronicare, *va.* faire une chronique. առնել ժամանակական կանոնս. ժամանակագիր առնել. ժամանակագրել. Խարի Խ պերէնիլենչէ Խ առ.

Incronicarsi, *vp.* se mêler, s'ingérer. խառնել. միջամտոր ինել. գործ. Ես էնչէ.

Incrostare, *va.* incruster, plaquer. գրաւել. կնոտ, կենայ առ Համասանալ. գրէրէ գ. պահոզ.

Incrostatura, *sf.* incrustation, f. գրաւա.

Incrostazione, *sf.* գծելն կնոտ. կենայ առ Համասանալ. գրէրէ գ. պահոզ.

Incrudelimento, *sm.* fureur, f. անաղորմութիւն. Խ առ. Ես էնչէ.

Incrudelire, *vn.* devenir cruel. 2. s'aigrir, s'enflammer. գազանանալ. վայրենանալ. 2. առաջանալ. գայրանալ (չար.ոց)՝ Խ առ. Ես էնչէ. 2. առ.

— *va.* aigrir, irriter. բարկացուցանել. գառնացուցանել. գըգռոլ. ազգրա.

Incrudire, *va.* rendre rude. խամացուցանել. պերէնիլենչէ.

— *vn.* s'aigrir. առաջանալ. գայրանալ (չար.ոց). Խ առ.

Incruento, *a, a.* non sanglant, e. անարիւն. գ. պոնզ.

Incruscare, *va.* remplir de son. լեռ. լեռ. գոմ. Խ. Խ. գ. գ. գ.

Incruscarsi, *vp.* se mêler. գառն. Խ Խ. Խ. Խ.

ժամերթուկ · առանց իրաւանդ · արատապրոյ · չհամառակ օրինաց · յանդեպս · յանձնառու · յանպատուական · հոգեկան բերք · պտուղ · պտղաբերել ։

Indebitarsi, *vp.* *s'endetter.* պարտական լինել · գանձեր ընդ պարտաւոր արկանել · պրծելս ընտ · պրծեալ կերպ ։

Indebito, a, *a.* *injuste, indu, e.* անպարտ · անիրաւ · անգանգ · անպատշաճ · անպատեհ · հոգեկան · պտուղ · պտղաբերել ։

A ora indebita, *à heure indue.* ապատամուտ · յանժամ ժամու · վերջերում · պերճի ։

Indebolimento, *sm.* *affaiblissement, m.* տկարացումն · նուազելութիւն · ընդ · նուազելութիւն ։

Indeboire, *va.* *affaiblir.* տկարացուցանել · պղտանել զ զօրութիւնէ · նուազելութիւն պակասութիւն · ընդ վերինչութիւն · նուազելութիւն ։

— *vn.* *s'affaiblir.* տկարանալ · վատթարել · նուազելութիւն պակասել · նուազելութիւն · ընդ վերինչութիւն ։

Indecente, a. *indécent, e.* անպատեհ · անպատշաճ · անկարգ · անպատեհ · ընդունայն · ընդհանուր · ընդհանրապէս · նուազելութիւն ։

Indecenza, *sf.* *indecence, f.* անպատեհութիւն · անպատշաճութիւն · անկարգութիւն · ընդունայնութիւն · ընդհանրապէս · նուազելութիւն ։

Indeciso, a, a. *indécis, e.* 2. *irresolu, e.* չսահմանեալ · չհաստատ · ոչ վճռեալ · * անորոշ · 2. երկմիտ · ի միտս կասկածոտս եղեալ · տիրելութիւն · ճոռ ունակութիւն · 2. ընդունելութիւն պտուղ · պտղաբերել ։

Indeclinabile, a. *immuable, invariable.* 2. *inaccelinable.* հաստատուն · անխախտ · 2. անդիմադրելի (անհնազանդ) · * անհնազանդ · պերճելի · դիմադրիչ · ընդդիմադրիչ · 2. ընդունելութիւն պերճ ունակութիւն · ճոռ ունակութիւն ։

Indeclinabilità, *sf.* *qualité de ce qui est inévitable, f.* 2. *indéclinabilité, f.* անպերճելութիւն · հաստատութիւն անպարժանելութիւն · 2. անդիմադրելութիւն անհնազանդութիւն · ընդդիմադրելութիւն · 2. ընդունելութիւն պերճ ունակութիւն · ճոռ ունակութիւն ։

Indeclinabilmente, *av.* *inévitablement.* 2. *d'une manière indéclinable.* անդարձելապէս · հաստատելիապէս · 2. առանց փոխելոյ · պերճանքի · ընդդիմադրելոյ (ընդդիմադրիչ) · ճոռելոյ · 2. ընդունելապէս ։

Indecomponibile, a. *indécomposable.* անլուծական · պղտանելի · պրծանելի · պրծելոյ ։

Indecoramente, *av.* *honteusement.* անամօթաբար · խայտառակութիւնաւ · ձիծաղ եղեալ · ընդհանրապէս ։

Indecore, } a. *messéant, indécent, e.* անպատեհ · անպատշաճ · անկարգ · անպատեհ · ընդունայն · ընդհանրապէս ։

Indecoro, a, } *séant, indécent, e.* անպատեհ · անպատշաճ · անկարգ · անպատեհ · ընդունայն · ընդհանրապէս ։

Indefensibilmente, *av.* *sans défension.* առանց ինչ պարսպանութեան · պատսպարութեան ձեռնհասութիւն ։

Indefessamente, *av.* *infatigablement.* անաչխատ · առանց վատանալոյ · ընդհանրապէս · ընդունելապէս · պէտ ինչ եղեալ · ընդհանրապէս · ընդհանրապէս · պէտ ինչ եղեալ ։

Indefesso, a, *a.* *infatigable.* անաչխատ · անվատանալի · ընդհանրապէս · ընդհանրապէս · պէտ ինչ եղեալ · ընդհանրապէս ։

Indefettibile, *a.* *indéfectible.* անպակաս (ինքնիրմէ) որ ոչ պակասէ · ընդհանրապէս · պէտ ինչ եղեալ · ընդհանրապէս ։

Indefettibilità, *sf.* *indéfectibilité, f.* անպակասութիւն (ինքնիրմէ) · պէտ ինչ եղեալ · ընդհանրապէս ։

Indeficiente, a. *qui ne peut cesser.* անդադար · անդադար · անդադար · անդադար · ընդհանրապէս · ընդհանրապէս · պէտ ինչ եղեալ · ընդհանրապէս ։

Indeficientemente, *av.* *continuellement, sans cesse.* անդադար · անդադար · անդադար · անդադար · ընդհանրապէս · ընդհանրապէս · պէտ ինչ եղեալ · ընդհանրապէս ։

Indeficienza, *sf.* *perpétuité, continuation, f.* անդադարութիւն · անդադարութիւն · անդադարութիւն · ընդհանրապէս · ընդհանրապէս ։

Indefinibile, a. *indéfinissable.* որ չէ մարիմ սահմանել · հասարակ · ընդհանրապէս · ընդհանրապէս ։

Indefinitamente, *av.* *indéfiniment.* խառնիմաստ · առանց ճշդիւ գասական սահմանելոյ · առանց ինչ յայտնապէս սահելոյ · առանց *հասարակութեան · առանց յիշատակութեան · առանց գասական · * անորոշապէս · ընդհանրապէս · ընդհանրապէս · պէտ ինչ եղեալ ։

Indefinitezza, *sf.* *indétermination, f.* խառնիմաստութիւն · անդադարութիւն անհասկանալութիւն · * անորոշութիւն · ընդհանրապէս · ընդհանրապէս ։

Indefinito, a, a. *indéfini, e.* անդադար · անհասկանալ · անդադար · անդադար · * անորոշ · ընդհանրապէս · ընդհանրապէս · պէտ ինչ եղեալ · ընդհանրապէս ։

Indefinitúdine, *v.* Indefinitezza.

Indegnamente, *av.* *indignement.* անարժանապէս · անարժանապէս · յանդգնութեան · ընդհանրապէս · ընդհանրապէս · ընդհանրապէս · ընդհանրապէս ։

Indegnamento, *sm. v.* Indegnazione.

Indegnare, va. *irriter, provoquer.* գրգռել · գրգռանք ։

Indegnarsi, *vp.* *se mettre en colère, se fâcher contre qn.* բարկանալ · գրգռանք · գանդատ · գայրանալ · գանդատ · գրգռել · գրգռանք · ընդհանրապէս · ընդհանրապէս ։

Indegnativo, a, a. *révoltant, e.* գայրացուցիչ · գրգռանք · ընդհանրապէս ։

Indegnazione, *sf.* *indignation, f.* բարկութիւն · գրգռանք · գանդատ · գրգռանք · ընդհանրապէս · ընդհանրապէս ։

Indegnità, *sf.* *indignité, f.* անարժանութիւն · անարժան լինել իմիք · 2. անպատեհութիւն · գծագանութիւն · գանդատ · գրգռանք · յանդգնութիւն · անկարգութիւն · 3. անարժանութիւն · գործ անարժան · անպատեհ · անարժան ինչ · գործութիւն · գանդատ · գրգռանք · 4. նախանձիչ · ի միտս մտանիք · ընդհանրապէս · ընդհանրապէս · 2. ինչ · ընդհանրապէս · գանդատ · գրգռանք · 3. ոչ ինչ · ընդհանրապէս · ընդհանրապէս ։

հասկնալի · ակնառու · 4· պիտի· հասկնալի· իբրեւ։

Indégno, a, *a.* *indigne.* 2. *indécent, e.* *malhonnête.* 3. *méchant, e.* 4. *vil, e.* անարժան. 2. անարժան. անպատշաճ· անվայելուչ· անգեղ· անպատ· չատ անվ· ազնիւ· 3· անարժան· յոռի· չար· անվ· 4· արհամարհ· անարգ· լուրեր· անեղծ· լուտէ ելմուտ· հասկնալի· հասկնալի· 2· հասկնալի· վայելուչ· հասկնալի· 3· պիտիու· պիտ· ընդ· հասկնալի· 4· պիտիու· պիտ· ընդ· հասկնալի։

Indelébile, *a.* *indélébile, ineffaçable.* անջնջելի· անեզակ· պղտրելելի· պղտրելելի· հայտնի· հասկնալի։

Indelebilmente, *av.* *ineffaçablement.* առանց ջնջելոյ· եզծանելոյ· պղտրելելոյ· պղտրելելոյ· հասկնալի· հասկնալի։

Indeliberáto, a, *a.* *indélibéré, e.* առանց խորհելոյ· չխորհակ· չամեակ· գնաս· * անխորհրդածեակ· պիտ· չէ· հասկնալի· պիտ· հասկնալի։

Indeliberazione, *sf.* *perplexité, f.* անշաս· առաջարկութիւն· յոյժ ոչ յայտնի թիւն· երկմտութիւն· վարանք· տարակոյս· չհասկնալ· պիտ· հասկնալ· հասկնալ։

Indelicatirsi, *vp.* *devenir délicat.* լինել գերգ· հասկնալ ելմ·

Indemoniare, *va.* *être possédé du démon.* դեւահարել· հասկնալհասկնալ։

Indenne, a. *dédommagé, e.* *indemne.* անվնաս· որ հատուցեալ է վնասն· վնասհասկնալ· պիտ· հասկնալ։

Indennità, *sf.* *indemnité, f.* անվնասութիւն· հատուցանելի վնասուց· առաջնոց· պարտըն հասկնալ· հասկնալ· հասկնալ· պիտ· հասկնալ։

Indennizzáre, *va.* *indemniser, dédommager.* հատուցանել զոյժս· զվնասն· պարտըն հասկնալ· վնասուն պիտ· հասկնալ· հասկնալ· պիտ· հասկնալ· պիտ· հասկնալ։

Indennizzazione, *sf.* *dédommagement, m.* *indemnité, f.* հատուցանելի առ զոնագ· վնասուց· պարտըն հասկնալ· հասկնալ· պիտ· հասկնալ· պիտ· հասկնալ։

Indentáre, *va.* *joindre, fixer.* հատուցանել (զմնդեանդս) առասմամբք· (պատկերէ) պիտ էլ հասկնալ պիտ·

— *vn.* *pousser les dents.* արձակել առասմանս· պիտ հասկնալ։

Indentársi, *vp.* *entrer, s'entremettre.* մտանալ· միջամտիլ լինել· գանձն ի պարտս հատնել· պիտ հասկնալ· հասկնալ պիտ։

Indéntro, *av.* *en' dedans.* ի մէջ· ի ներքոյ· հասկնալ։

Independénte, a. *indépendant, e.* որ չէ կախեալ զուսկէ· որ չէ հպատակ· արձակ· ինքնիշխան· ինքնագործ (ածական)· ինքնօրէն ազիւսկի (ճեղեալ զագար)· * անկախ· 2· առար· անձնական· անսիրական· պիտ հասկնալ· պիտ· պիտ· պիտ հասկնալ· հասկնալ· հասկնալ· 2· պիտ հասկնալ· հասկնալ։

Independentemente, *av.* *indépendamment.* առանց ինչ զոյիցն կախելոյ· առանց միհետզոյ ելեան· առանց կարօտելոյ· առանց հասկնալ։ * անկախութեամբ· 2· առանց ինչ միս վնասելոյ· բաց ի· ուրոյն· հանդերձ այսու· պատճառ ծերացուցած· ալեզած· 2· ինչ ծերացուցած· ալեզած· 3· ինչ ծերացուցած· ալեզած· 4· ինչ ծերացուցած· ալեզած· 5· ինչ ծերացուցած· ալեզած։

Independénza, *sf.* *indépendance, f.* ազատութիւն· արձակ իշխանութիւն· ինքնօրէն ազիւսկի (բազաւոր)· * անկախութիւն· ինքնակալութիւն· պատճառ· ալեզած· պատճառ խոհեմութիւն· ծերացուցած· խոհեմ· ալեզած· համակերպութիւն· խոհեմութիւն։

Indescrivíbile, *a.* *qu'on ne peut décrire.* զոր չէ մարդի բանիւք պնդել· անհնար· անպատում· ընդ օրհնել· պիտիելի։

Indestinare, *va.* *établir irrévocablement.* ապհովեալ հաստատուն· իսկ պիտ հասկնալ· իսկ հասկնալ։

Indeterminatamente, *av.* *indéterminément.* խոհ ի խոհն· առանց գաղափարի· * անորոշապէս· պիտ հասկնալ· պիտ հասկնալ· պիտ հասկնալ։

Indeterminato, a, *a.* *indéterminé, e.* 2. *indécis, irrésolu, e.* չսահմանեալ· չհատատուած· անչափ· խոհն· անչափ· չհս հասկնալ· 2· երկմիտ· երկոյզ· գիտ չհասկնալ· պատճառ· պիտ հասկնալ· պիտ հասկնալ· 2· պիտ հասկնալ։

Indeterminatóre, trice, *s.* *irrésolu, e.* որ ոչ գիտէ· որ ոչ ինչ կարէ հատատուածութեամբ· որ չհմտութեան ինչ· երկմիտ· վարանելոյ· պիտ հասկնալ· պիտ հասկնալ· 2· պիտ հասկնալ· պիտ հասկնալ· պիտ հասկնալ· պիտ հասկնալ· պիտ հասկնալ· պիտ հասկնալ։

Indeterminazione, *sf.* *irrésolution, f.* չհատատուածութ· վարանք· երկմտութիւն· տարակոյս· երկոյզութիւն· պիտ հասկնալ· պիտ հասկնալ· պիտ հասկնալ· պիտ հասկնալ· պիտ հասկնալ։

Indettáre, *va.* *rester d'accord, instruire qn. lui faire la leçon de ce qu'il doit faire ou dire.* միաբանել· հատատուածել· ի ինչոյ ինչ լինել· պիտ ելմ· պիտ հասկնալ· պիտ հասկնալ։

Indevóto, a, *a.* *indévot, e.* ցուրտ· որ չիք հոգեւոր եռանդ· * անջերմեռանդ· խոհ· պիտ հասկնալ· ասած· պիտ հասկնալ· պիտ հասկնալ։

Indevozióne, *sf.* *indévotion, f.* ցրտութիւն· եռանդութիւն հոգեւոր եռանդի· * անջերմեռանդութիւն· անեռանդութիւն· խոհ· պիտ հասկնալ· պիտ հասկնալ· ասած· պիտ հասկնալ։

Indi, *av.* de là, de ce lieu là, de cet endroit là. 2. ensuite. անտի· անդուստ· 2· յետ· յետոյ· ապա· պիտ· հետ· ծագան· օրդան· 2· ուրբ· պիտ։

— a poco, peu de temps après. յետ սակաւ միոյ· ոչ վախճանած· պիտ ապան·

— } c. c'est pourquoi. ասասի· ինձն
D' — } իբր· վասն որոյ· վասն պատճառի·
Da — } ասաւ ելմ· ի պատճառէ։

Indiamantáre, *va.* *contrefaire les diamants.* իբրեւ զադամանդ գործել· յադրանել ի ներսումն ոսկեզանգեզից· ելմս պետիլ· ելմ· լալ պիտ հասկնալ։

Indiána, *sf.* *indienne, f.* Հնդիկ կերպասն· հինս լինի· ալաճ·

Indiáno, a, *a.* *indien, ne.* Հնդիկ· Հնդկաց· Հնդկական· հինախտանալ· հինախ·

Indiàrsi, *vp. être déifié.* Հաղորդ լինել աստուածութեան. Խառնել յաստուածութիւն անձր. աստուածանալ. ալեհ ջնջ. Լուսինը չլնի ջնջ.

Indiavolamènto, *sm. fureur,* f. *emportement,* m. մոլեգնութիւն. կատաղութիւն. Խռոռոք. ալհ. Սիճաստ ջնջ.

Indiavolàre, *vn. se mettre en fureur.* այսա Տալել. մոլեգնել. կատաղել. մոլել. Խռոռոք. ալհ. Սիճաստ ջնջ.

— *va. remplir de diables. 2. importuner.* կոչել դեւս. Լնել դեւսբ. 2. ալհսա առնել. Ամենքդ ալհսա ցանել. Ձիներէդ. լեղեռանէդ գալաւորեմ. 2. ջահրեր վերեմ. պեղար լինես!

Indiavolìo, *sm. turpitudes,* f. pl. անարժան գործք. Խոշտանգ լեղ. պեղ ոճիր.

Indicamènto, *sm. indication,* f. ցոյց. ցանդիմանութիւն. յայտնելը. Նշանակելը. Լեռնիերէն. պեղլերէն.

Indicàre, *va. indiquer, signifier, déclarer.* ցուցանել. յանդիմանել. յայտ առնել. Նշանակել. ակնարկել. այսմանել. Լեռնիերէն. Լատերէն. պեղլերէն լինել. պեղերէս. պատարտ. ալհ.

Indicativo, *sm. indicatif,* m. աստիճանական պայման. ցուցիչ. աստիճանիչ ժամանակ. բերէն պեղայիւթ-ըրէն!

— a, *a. indicatif, ve.* ցուցիչ. գուշակ. Որչանակ. Լեռնիերէն. Լեռնիերէն. Նշանակ. պեղլ. պեղլեր. Նշանակելու. պեղլերի սող.

Indicatòrio, *sm. indicateur,* m. ցուցիչ. մատն մեռնար. աստիճանիչ պեղայիւթ.

Indicazione, *sf. indication,* f. ցուցանելը. Նշանակելը. յայտարարելը. 2. Նշան. Նշանակ. յանդիմանելը. յայտնելը. Լեռնիերէն. Լեռնիերէն. պեղլերէն. 2. Նշան. Նշանակ. պեղլերի. Լուծ!

I'ndice, *sm. index,* m. *4. indice, signe,* m. գիր գլխոց. յայտարարելը. ցանկ. գլուխք. 2. մնուանք. յայտարարելը. արձէլիալ գրոց. 3. ցուցական. ցուցիչ մատն. 4. ցուցիչ. Նշան. Նշանակ. յանդիմանելը. ձիներ. ձիերէս. 2. Խոռ ոք ջնջ ձիներէդ ձիերէն. 3. պռոնի գարեմ. ալհսալեր. Լեռնիերէն պեղլ. Լուծ. Նշանակ. Նշան. պեղլերէն!

Indicere, *va. intimer, convoquer.* Նշանակել. յայտ առնել. ազդ առնել. Տանուցանել. պեղլերէն. Խոռոք վերեմ. Լեռնիերէն!

Indicévole,)*a. indicible, inexplicable.* ան-

Indicibile,)Ձառ. անպատում. անբան. պեղ Նեղելոց Խոռոք ջնջ Ալհսալոց. Լուռ բերէն Լեղեռ!

I'ndico, a, *a. des Indes.* Հնդիկ. Հնդկաց. Հնդկային. Հնդիկ. Հնդկահնդկան.

Indietreggiare, *vn. reculer.* գառնալ յետս. անգղէն գառնալ. Լերէ պեղերեմ. Լեռնիերէն. պռոնի պեղերեմ!

Indiètro, *av. en arrière.* Հ յետս. յետս կոյս. յետս ընդդէմ. անգղէն. ընդ կրունկ (գառնալ). 2. յառաջագոյն. Լերէ Լեռնիերէն. Լեռնիերէն. պռոնի պեղ. 2. Լեղէվեր!

Indifeso, a, *a. sans défense.* անպատապարան. անօգնական. առանց պատպանութեան. Լեռնիերէն. Լատերէն. Լեռնիերէն. Ձիներէն. Ձիներէն. Ձիներ

Indigestíbile, *a. indigeste.* չմարսելի. անմարսելի. * անմարսելիք. * անմարս. * դժուարմարսող. հազ ուշանալ. մեռելելիք. երեմելի. վախի. ահեղել. հազ. նոխազկավոր. սեղնեղավոր. սեղեր.

Indigestibilità, *sf. indigestion*, f. 2. crudità.

Indigestióne, *sté*, f. չմարսելին. թերմարսաւոր հարուստ. * անմարսութիւն. * դժուարմարսութիւն. 2. անմարսելիքներ. չմարսելալ իրք. հազ ուշանալ. մեռելելիք. նոխազկավոր. սեղեր. նոխազկալ. 2. հազ ուշանալ. մեռելելիք. նոխազկալ. վախի.

Indigesto, *a. a. indigeste.* 2. *qui ne digère pas bien.* 3. *mal en ordre, indigeste.* չմարսելալ. անմարսելի. * անմարս. 2. որ չմարսելին. որ դժուարաւ հազ կերակուրս. * դժուարմարսող. 3. խառն. անկարգ. հազ ուշանալ. մեռելելիք. երեմելի. նոխազկալ. 2. հազ երեմելի. մեռելելիքներ. 3. նեղազգալ. մերթալ.

Indignáto, a, *a. indigné, fâché, e.* բարկացեալ. դժգոհալ. տրբալել. տրբալեր.

Indignatório, a, *a. dédaigneux, se.* խոժոռական (մի տեր). (տղայերին) գնահատելիներին.

Indignazióne, *sf. indignation*, f. բարկութիւն. պատուհասիւն. ցասումն. կօտ. կալ.

Indigrósso, *av. en gros.* ներեցնեւ քեմ. վաճառագործ. ի հարեւանցի. կոպիտ եղանակ. գոռացեալ.

Comprare, vendere —, *acheter, vendre en gros.* գնել, վաճառել բազում միանգամայն. գնած եւ. կոպիտ ելս. ամբոխ.

Indiligénza, *sf. défaut de soin, m. négligence*, f. հեղգութիւն. անփոյթութիւն. անհոգութիւն. հանգիստութիւն. կամ ըլլալը.

Indiminuíre, va. *diminuer.* նուազեցուցանել. պակասացուցանել. պակասեցուցանել. կոխելիք. պալիք.

Indimostrábile, *a. qu'on ne peut démontrer.* որ չէ մարելի ցուցանել. հաստատել. կոպիտ օրէս. պիտանի եօթ.

Indipendénte, v. Indepéndente.

Indire, va. *annoncer, intimer.* ասել. պատմել. ցուցանել. յայտ առնել. հղանակել. պեղեր. կօսիներեր. պոպոյորել. պիլիներեր.

Indirettamente, *av. indirectement.* կողմակի ոմիով ձեղի. * անուղղակի. թեղալ. եւ ուրիշներ. պեր վեհին ներսի. ներսիներ. հղիներ.

Indirétto, a, *a. indirect, e.* թեւր. խոտորնակ. անուղիղ. թեղալ. թեղալ. երէ. վեր վեհ. հղիներ. հղիներ. պիներ. ներսի. ներսիներ. ներսի.

Per —, v. Indirettamente.

Indirigere, *va. diriger.* ուղղել. թեղալ. հղիներ.

Indiritta, *av. en droiture.* ուղիղ. ուղղորդ. ընդ ուղղորդ. թեղալ. թեղ թեղալ.

Indirítto, a, *a. adressé à.* ուղղեալ. առաքեալ. առ . . . . ներներելիք. երեալ ուշանալ.

— } *v.* Indirizzo.

Indirizzaménto, }

Indirizzare, *va. adresser, diriger.* ճանապարհացոյց լինել. առաքորդել. ուղղել. ի. ուղղել. առաքել առ . . . երալ գնալ. երալ ներսիներ. ի. ներսիներ. երալ երներ.

Indirizzársi, *vp.* ի կամել. դէմ եղեալ գնալ. երալ ելլեալ. ներելիներ ներ.

Indirizzatóre, *sm. directeur*, m. ուղղիչ. առաքորդ. պալ. նալեր.

Indirizzo, *sm. acheminement*, m. ուղղելիք. գնացք. ճանապարհ. թեղալ. ներ. երալ.

— d'una lettera, *adresse*, f. գիր երեսաց. հղացք նամակի. ներներ ներ. ներներ.

— d'un libro, *dédicace*, f. նամակ ընծայութեան գրոց. առներ. ներելիք ներ. ներելիք ոիով.

Indiscernibile, *a. imperceptible.* անհաս. զոր չէ մարելի ընտրել. հղիներել. ներելիք ոչ. ներելիներ.

Indiscinto, a, *a. qui n'est pas environné, pendu, flotté, e.* չպատեալ. կախեալ. լողացեալ. կախապատ. թեղեր նոր. ներելիներել. ներներ ներել. ներելիք.

Indisciplinábile, *a. indisciplinable.* անուղղայ. անասան. անհնազանդ. խեղ. զոր չէ մարելի կրթել. ուսուցանել. կոպիտ ներ ներ ներ. ներելիք. ներելիք ներ.

Indisciplinato, a, *a. indiscipline, e.* անհրաման. անզգամ. անհնազանդ. անհնազանդութեամբ. անհնազանդ. ներելիներ. ներելիք. ներելիք.

Indiscretamente, *av. indiscrètement, imprudemment.* առանց խորհրդոյ. անխոհեմ. առանց ընտրութեան. անշնորհաբար. անհնազանդութեամբ. ներելիներ. ներելիք. ներելիք. ներելիք.

Indiscretézza, *v.* Indiscrezione.

Indiscréto, a, *a. indiscret, e.* անբնաւոր. անզգամ. անհնազանդ. անշնորհ. անհնազանդ. ներելիք. ներելիք. ներելիք.

Indiscrezióne, *sf. indiscrétion*, f. անբնաւորութիւն. անհոգութիւն. անզգամութիւն. անհնազանդութիւն. անհնազանդութեամբ. անհնազանդութիւն. ներելիք. ներելիք. ներելիք.

Indiscússo, a, *a. non discuté, e.* ոչ քննեալ. առանց քննութեան. անքննիչ. ներելիք ներելիք.

Indísia, *sf. espèce de toile*, f. ապր ներ կտաւ. պէս նեղ պեղ.

Indisiáre, *va. donner envie.* փափաքեցուցանել. ներներելիք.

Indispensábile, *a. indispensable.* անհրաժեշտ. կարեւոր. * անհրաժեշտելի. * անհրաժեշտելիք. ներելիք ներելիք. ներ ներելիք. ներելիք. ներելիներ.

Indispensabilità, *sf. necessité indispensable*, f. անհրաժեշտ հարկ. կարեւոր պէտք. * անհրաժեշտութիւն. ներելիք ներելիներ. ներ ներելիք ներ. ներելիներելիք.

Indispensabilmente, *av. indispensablement.* ի հարկէ. հարկաւ. ապարէն գոպաք. անշուշտ. գործադրական պէտք. ներելիներ եւ ներելիներելիք. ներելիներելիք.

Indisperáto, a, *a. immodéré, déréglé, e.* անարգել. խառնաղնաց. չարադործ. ներելիք. ներելիք.

Indispétto, a, *a. piqué, e.* գոպացեալ.

պատճառ. գրաբեպ. Եօթնեքեակ. Եբէզեր. Եօթնեքեակ. Եբէզբոր.

Indisposizione, *sf. desordre*, m. *confusion*, f. 2. *indisposition*, f. անկարգութիւն. խառնակութիւն. չիմոմութիւն. 2. անյարմարութիւն. անառողջութիւն. հիւանդութիւն. 3. անկարողութիւն. չանասնակցութիւն. Ֆոբէբեէ բէեէ. Նէչոճ բէբէբէ. 2. տէչ ֆէբէբէ. ֆէբէբէբէբէ. 3. ՆԷֆԷՐԷ ԻՐԵ. Նէբէբէբէ. ֆոճբէբէ.

Indispósto, *sm. malade*, m. հիւանդ. խոպիր. — a, *a. indisposé, e. 2. mal arrangé, e.* անառողջ. հիւանդոտ. տկար. հիւանդ խառի. 2. անկարգ. խառնակ. չիմոմեալ. տէչճոճ. Ֆոճբէբ. 2. Ֆոբէբէբէ. ՆԷբէՆԷԻԻԵ ՆԵԻՈՃԵԼ.

Indispósto, *am. incontestable*. առանց նշանակութեան. անարգել. յայտնի. պարզ չէ մարդի վիճել. Ֆոճոճբէբ ԵԼՈՃՈՃ. ՊԵԼԼԵ. ՈԼԻՒՈՃ.

Indisputabilmènte, *av. incontestablement*. առանց ամենայն չհակառակութեան. Հաստատապէս եւ անշուշտ. Ֆոճոճբէբէ ԵԼՈՃՈՃԵ. ԼԻՒԷԲՔԵ.

Indissipabile, *a. qu'on ne peut dissiper*. անկորստական. Յիացական. Հաստատուն. որ կարն ցնդել. լցրուել. չկասուիր. ԲԷԼԵՆ Է. ԼՈՐՅ ՑԼՈՂ.

Indissolubile, *a. indissoluble*. անլոյծ. անքակ. անքակտիւ. անՀնար. ԼԵՏՈՒՆՈՂԵՆ. ՀՈՂԼ ԵԼՈՃՈՃԵՆ. ԵՐԻՒԵԼ. ԼՈՒՒԵԼ.

Indissolubilità, *sf. indissolubilité*, f. անքակտութիւն. անլուծանելիութիւն. ԼԵՏՈՒՆՈՂԵՆ ՀՈՂԼ ԵԼՈՃՈՃԵՆ.

Indissolubilmènte, *av. indissolublement*. առանց քակելոյ. անքակտելի ձեւիւ. ԼԵՏՈՒՆԵ ՁԵԲԵՐ.

Indistaccabilmènte, *av. de manière à ne pouvoir être detaché*. առանց անշուռելոյ. ՅԼԲԼՈՅՈՐԻ.

Indistinguibile, *a. impossible à distinguer*. զոր չէ յարթի ընտրել, զասուանել. ֆոբէ Է ԼՈՆՈՃԵ. ՆԵԼԼԵ ԵԼՈՃ. ՆԵԼԼԵԲԼԵ.

Indistintamènte, *av. indistinctement*. ընդ աղօտ. առանց ընտրելի եւան. * անորոշապէս. 2. խառն. խառն ի խառն. առանց ընտրելի եւան. ՆԼՈՃՈՃԵՆ. ՆԵԼԼԵՆԵ. 2. ԲԵՐՈՃԵԼ. ՓԵՐՈՃԵԼ.

Indistinto, a, *a. indistinct, confus, e.* խառն. անյայտ. աղօտ. խառնակ. խառաբին. * անորոշ. * անյասակ. ՆԵԼԼԵՆԵԼԵ. ԲԵՐԼԵԼԵՒ. ՆԵԼԼԵ ՀԼ ԼԵՏՈՒԵ. ՀԼ ՈՐՐՈՃՈՃ.

Indistinzióne, *sf. confusion*, f. խառնակութիւն. անյայտութիւն. չիմոմութիւն. * անորոշութիւն. ԲԵՐԼԵԼԵՒ. ՆԵԼԼԵՆԵԼԵՒ.

Indisuságto, a, *a. usité, e. 2. inusité, e.* ընդհանուն. սովորական. ընտանի. 2. անսովորական. օր կերեյ. ՈԲԲԵՒԵ. ՈՈՒՆ. 2. ՈՈՒԵ ՈՐՈՃԵԼ. ֆԼԼԼՈՃԵՐՈՃ. ՈՐ ԼԵՐՈՒԵԼ.

Indivia, *sf. endive*, f. հզերդ վայրի Տալար. * Հինդբ. * ՃաՐՃՐուկ. ՈՇ Տարբ. ՀԻՆԴԲԱՆ. ՀԻՆԴԲԱՆԵՆ. ԲՈՒԼՈՒ.

Individuale, *a. individuel*, le. անպհական. առանձինն. առանձնական. իւրաքանչիւր. Հաճանձ. ԼՈՒՒՈ. Հեր ՈԲԲԻՒԵ ՊՈՒՒԵԼԼԵՒ.

Individualità, *sf. individualité*, f. առանձինին անպհականութիւն. առանձնական կերպարանք. առանձինն լինել. անպհական անձն. ԼՈՒՒՈՒԲԵՐ.

Individualmènte, *av. individuellement*. քան առանձնական կերպարանօրն. առանձինին անպհականութեամբ. 2. առանձինն. մի քան միոյէ. ԼՈՒՒՈՒ. ԼՈՒՒՈՒԲԵՐ ԻԼԼ. ՀԱՒՈՒՈՒՈՒԲԵՐ ԻԼԼ. 2. ԲԵՐԵ ԲԵՐԵ.

Individuáre, va. *spécifier*. քան առանձնական կերպարանօրն Տառել. յայտ առնել. առանձնել. մի քան միոյէ ասել. ի մանուկս իմանել. ՐԱՒՈՒ. ՐԵԼԼԵՒ ԼՈՒՒ. ԲԵՐԵ ՊԼԵ ՊՈՒՒԵ. ՈՐՐԵ ՊԼԵՒՈՒՒ. ՀՈՒՈ. ՊԵՒՈ ԼՈՒՒ.

Individuazióne, *sf. spécification*, f. առանձինն առնելոյ. յայտարարութիւն. մանր մանրացեալ առանձինն կերպարանք. ի մանուկն իմանել. ՐԵԼԼԵՒ. ՊՈՒՒԵ ՊՈՒՒ ՀՈՒՈ. ՐԵԼԼԵՒ ՈՐՐԵՒ ՈՐՐԼԵՐՈՒ.

Individuità, *sf. individisibilité*, f. անբաժանական լինել. ՊԵՐԼԵՒԼԵՒԼԵՒ.

Individuo, *sm. individu*, m. անՀնար. առանձինն որ. անձն. իւրաքանչիւր. ԼՈՒՒ. ՎԵՐ ՈՐՐ ՈՒԼԼ. ՖԲՐՈ. ՈՐՈ.

— a, *a. indivisible*. անՀնար. անՀատական. անբաժան. ՊԵՐԼԵՒԼԵՒԼԵՒ. ՈՐՐՐՈՃԵ. ԼՈ ԼԵՒՖԲՐ.

Indivinàglia, Indivinare, ecc. *v.* Indovinaglia, Indovinare, ecc.

Indivisamènte, *av. inseparablement*. առանց բաժանելոյ. առանց զատանելոյ. ՊԵՐԼԵՒԼԵՒԼԵՒ. ՈՐՐՐՈՃԵՆ.

Indivisíbile, *a. indivisible*. անբաժանական. անՀնար. անՀատական. անբաժան. անբաժան. ՈՐՐՐՈՃԵՆ. ՊԵՐԼԵՒԼԵՒԼԵՒ.

Indivisibilità, *sf. indivisibilité*, f. անբաժանական լինել. անբաժանութիւն. ՊԵՐԼԵՒԼԵՒԼԵՒ. ՈՐՐՐՈՃԵՆ.

Indivisibilmènte, *av. indivisiblement*. անբաժանապէս. * անՀնանդ. * անջեղքանանդ. ՈՐՈՃ. ԼՈՒՒԵՐԼԵՒԼԵՒ. ՈՒՒՈՒԲԼԵՒ. ՖԲՐՈՃԵՆ.

Indivozióne, *sf. indevotion*, f. Նուազութիւն Տոգեւոր եռանդուն. ցրտութիւն. * անեռանդութիւն. * անջեղքանանդութիւն. ԼՈՒՒԲԵՐԼԵՒԼԵՒ. ՈՒՒՈՒԲԵՐԼԵՒԼԵՒ. ՈՈՒՈՒԲԵՐ.

Indiziáre, va. *donner des indices*. Նշանակել. երեւեցուցանել. ի կասած պիտանել. կարծեցուցանել. ԼԵՈՒՐԵՐԵՐ. ՆԵՒՈ ԼԵՐՈՒ. ՂՈՒՈ ԼՈՒՐԵՐ.

Indízio, *sm. indice*, *témoignage*, m. Նշան. Նշմարիք. յանդիմանութիւն. ընծայութիւն. ՆԵՒՈ. ՆԵՒՈՒ. ՈՒՒՈՒ. ՈՒՒՈՒԼԵՒ.

Purgar gl'indizii, *purger les indices*. ապաՀասուցք զիւր յանցանսն քաւել. (զոՀանձիք պաշտօնէիք) խոՒեՀԼԵՐԵԼԵՒ ԲՈՂՈՂՈՒՐԵՐ ՈՖԼԵՒԵ ՈՒՒՈՒ.

Indizióne, *sf. indiction*, f. 2. convocation, f. Հրամբարան. Տնդեսասանեցողք չրջանակ ամաց. չրջան. ժամանակաչրջք Տնդեսաց.

ան անաղ. հնդեւսաանանականաց ժամանակը. 2. կոչումն ի ժողով. դասաւորելն ի պատ. հոգաւոր. ծ տես բեւ. գ-տրելին, տուրբ. 2. ինքնաստեղծ ներկեալ լուսատուներ:

I'ndo, a, a. indien, ne. Հնդիկ. հնդեւսաստանեայ. հնդիկ:

Indócile, a. indocile. խիտա. անիրատ. խեղաւիս. անասուն. վայրենի. անդունել. ի-նդիկ ինքնակամ ուսման. ինքնակամ կեղծ-նդիկնիկութ. եղբեւ-նդիկութիւն. ենուռ. կիսոցիս. ուղղ. ենուռ-նդիկ. ոչ-նդիկ:

Indocilità, sf. indocilité, f. անիրատութիւն. խաստիքիւն. ինքնակամ ինքնին. ինքնակամ-ուղղութիւն:

Indocilito, a, a. persuadé, rendu docile. հաւանեալ. ընդունելեալ. գ-նդիկ-ուղղեալ. ինքնակամ ուսեալ. ուղղ. ուսեալ:

Indolcare, ν. a. adoucir, rendre doux. քաղցրացնել. ցաւացուցանել. անաթել. կանգել. քանդականել. անդունացնել. գ-նդիկ-ուղղել. ինքնակամ ուսանել:

Indolcire, va. adoucir. քաղցրացուցանել. ի. ի քաղցրութիւն անել. ազդել. քանդականել. ինքնակամ ինքնին. ինքնակամ-ուղղել. ի. ինքնակամ. գ-նդիկ-ուղղել:

— vn. s'adoucir. 3. tomber en enfance. քաղցրանալ. ի. հանդարտել. քանդակ. 3. ինքնին. ի մուտ լինել. ուղղ լինել. մանկացարդ. ազդ-ուղղանալ լինել. ինքնակամ-ուղղել. ի. ինքնակամ. գ-նդիկ-ուղղել. 3. ի-ինքնակամ լինել. ինքնակամ-ուղղել:

I'ndole, sf. caractere, naturel, penchant, m. բնաւորութիւն. բարք. բարք բարեաց. բնաւորութիւն. բարք. ընդունելեալ բնութիւն. վիճակ. * բնաւորութիւն. * բնութիւն. ինքնակամ. գ-նդիկ-ուղղել. ինքնակամ. գ-նդիկ-ուղղել:

Indolente, a. indolent, e. անդգայ. անհոգ. չքնաղ ուզել. անիրատ. ուղղ. անհոգ. ինքնակամ. գ-նդիկ-ուղղել. ինքնակամ. գ-նդիկ-ուղղել. ինքնակամ. գ-նդիկ-ուղղել

Indomptable, a. indomptable. անպոկ. անհնազանդելի. անկոտրում. անկոտրելի. անկոտրելի. անկոտրելի

Indubitáto, a, *a. certain, e. hors de doute.* անանց երկմտութեան · հաստատուն · բանաւոր · ճշմարիտ · կրկնախոհ։

Indúcere, *v.* Indurre.

Inducimento, *sm.* induction, impulsion, f. հաւանեցուցիչ · յօժարեցուցիչ · յորդորութիւն · * համազօր · նմանաբեր · պերճախօսութիւն։

Inducitóre, *sm. instigateur*, m. ածիչ · հաւանեցուցիչ · յօժարեցուցիչ · յորդորիչ · * համազօր · նմանաբերող · պերճաբերող։

Indugévole, *a. tent, e. tardif, ve.* դեղդ · ծանր · յապաղիչ · ուշանալ · ուշ · կիսկիսիկ։

Indúgia, *sf.* } *retard*, m. յապաղում ·
Indugiamento, *sm.* } յետադրութիւն · յապաղումն · կիսկիսիկ · ուշանալ։

Indugiáre, *va. différer.* յապաղել · յապաղեցուցանել · յերկարել · յամեցուցանել · ուշանալ · * ուշացընել · կիսկիսիկել · նշանել։

— *vn.* } *tarder.* յապաղել · անալ ·
Indugiársi, *vp.* } նել · յամել · յեռանել · դանդաղել · * ուշանալ · կիսկիսիկ · նշանել։

Indugiatóre, *sm. temporiseur*, m. յապաղիչ · դեղդ · կիսկիսիկիչ · ուշ · կիսկիսկիչ։

Indúgio, *sm. délai, retard*, m. յապաղումն · յապաղութիւն · յամեցող · անագանելի։

Indugióso, *a.* } *retardataire*, m. յապաղեցուցիչ · կիսկիսիկ · նշանել։

Indugiosità, *sf.* } *retardement*, m. յապաղութիւն · յամեցող · անագանելի։

Dare —, *différer.* յապաղել · յերկարել · կիսկիսիկիչ։

Indulgénte, *a. indulgent, complaisant, e.* ներող · արդահաճ · զիջան · մարդասէր · ներողամիտ · ներելի · հանդուրժող։

Indulgenza, *sf. indulgence*, f. ներողութիւն · արդահաճութիւն · մարդասիրութիւն · երկայնամտութիւն · ողորմութիւն · զիջումն · ներողամտութիւն · 2. ընծրկը · քաւութիւն · թողութիւն մեղաց առեալ · յերկրէն ողորմութիւն · ներելի · նուէր · ներում · ներելի գործ · ներում · նշան · գնում · ներելի · 2. ներհակորէն պատուհաս · զէլ · հաւանելի · պարտ չունէ · պարտ։

Indulgére, *va.* permettre, condescendre. թողել · ներել · ընծրկել · թողանալ · անալ · զէլ նուէր · պատուհասել · ներել նուէր։

Indultário, *sm. indultaire*, m. *qui a reçu une indulgence*, իշխանութիւն ունի կամ իրաւունս · * ընծրկեալ · * ընծրկառաւ · նշանել · ներողիկ ·

Indúlto, *sm.* indult, m. թողութիւն, ազատութիւն առանձին ընծրկը · գրաւոր առեալ առեալ · ուրք է քահանայապետէն Հռոմայ · 2. առանձին ընծրկը · իշխանութիւն (առեւտրական գործոց) պատուհասից կարգադրեալ պատուհասից եւ ընդհանրական պատիժից) · իւր հոգեւորական վերին նշանել · պերճ · 2. հոգեւ · հիմն · վեր ·

Indumento, *sm. habillement*, m. հանդերձ · վերարկու · պատմուճան · արկանելի · նշանել · կիսկիս · նշանել ·

Indurábile, *a. facile à se durcir.* դիւրին ի խտանալ · * դիւրապնդելի · նշանելիս · ծռոյ նշանելիս ·

Indurimento, *sm. endurcissement*, m. կարծրութիւն · խտութիւն · 2. յամառութիւն · նշանել · 2. խտ ·

Indurare, } *va. durcir.* կարծրացուցանել ·
Indurire, } խտացուցանել · նշանել · նշանել ·

— *vn.* } *devenir dur, intraitable.* 2.
Indurársi, *vp.* } *s'obstiner.* կարծրանալ · խտանալ · յամառանալ · պնդել · 2. յամառել · յետանել · նշանել · 2. խիտ կիսկիս · անշնել · նշանել ·

Induriménto, *v.* Induramento.

Indúrre, *va. introduire.* 2. *apporter, causer.* 3. *déduire, conjecturer.* 4. *induire, inférer.* 5. *induire, pousser.* 6. *suborner.* անել ի ներքս · մտանանել · 2. բերել · տանել · ի վերայ անել · 3. կարծել · համարել · յանձնել իմանալ · յիւրոց մտաց հնչեցուցս իմանալ · * մակարերել · 4. ի վերայ անել · կարգալ · գՀետ բերել · ընծայեցուցանել · յայտնել · 5. հաւանեցուցանել · յառաջին ազատելոյն · * Հետեւցընել · 5. դրդել · անել · հաւանեցուցանել · հալ · յօժարեցուցանել · տարբեր · յորդորել · 6. Հրապուրել · մոլեցուցանել · անպատշաճ իրաց ներկայիս յիմել · տգիտ · նշանել · 2. կիսկիսիկ · 3. դէշ — կիսկիս · պատճառ · տալիս · զէլ — կիսկիս նշանել · 4. նշանել կիսկիսիկ · նշանել նշանել · 5. ի վեր նշանել · նշանել կիսկիսիկ · 6. զէլ կիսկիս · տարբեր · պատճառ նշանել · անշնել ·

— a tumulto, *soulever.* յարուցանել · ապստամբեցուցանել · ապստամբեցուցանել · ի յուզ ի նշանել · վերայ նշանել ·

— per forza, *contraindre.* տարկել · բռնադատել · բռնադատել · զէլ կիսկիս · զէլ կիսկիս ·

Indursi, *vp. se résoudre, consentir.* հաւանել · յօժարել · գալ · ընդունել · յանձն առնուլ · բաւել · ի՞նչ օՀան · կիսկիս օՀան · կիսկիս ·

Indústre, *a. industrieux, se.* ճարտար · յարգալ · հնարելի · հոգեկիր ·

Industria, *sf. industrie*, f. ճարտարութիւն · կրթութիւն · հնարելի · ճարտարութիւն · Հնարք · Հայիմպիմ անք · պատճառ · * ճարտարութիւն · * վարպետութիւն · 2. արուեստ · կրթութիւն · ճարտարութիւն · հնարելի · անալ · հոգեկիր · ձեռնարկ · հնարելիութիւն · հնարելի · հնարելիութիւն · հնարելի · 2. ոճ · ոճով (ձեռնարկ ·) ձեռն ·

A —, *de propos délibéré.* կամաւ · խորհրդով · ոճով · հնարելի ·

Industriársi, *vp. mettre toute son adresse.* գամենայն պատրաստ պատրաստել · գամենայն ինչ ձեռն · գուն գործել · Հայիմպիմ · Հնարք · պատրաստ · ինչ կարելիս · նշանել · պատրաստ · ինչ կարելիս · նշանել · նշանել ·

Industrío, *v.* Industrioso.

Industriosamente, *a. industrieusement.* ճարտարութեամբ · Հնարելի · Հնարելիութեամբ · Հնարք · Հայիմպիմ անալ · արուեստիս · հնարելիս · նշանել · նշանել · ձեռն նշանել ·

Industrióso, *a. industrieux, se.* յարգալ · կրթութիւն · ճարտար · Հնարելի · ճարտարութիւն ·

խոթաչէա. տրուեւսական. *Ծարիկիկ. *վարպետ. * վարպետարդի. 2. գեղեցիկ. գան. չելի. Ճարպար. Տրամադիրա. Հետեւելի. Հասկնալի. Լեզուն պէտք. Ձեռնհասի. ուսեալ. Գեղան. Հետաքրքիր. Հետեւողական. 2. ըսելի. Վերաբերելի. Հասկնալի է. Նշանակէ.

Induti, *sm. pl. induts*, m. pl. կրկնոք. զգեստ կամ սպասարք է պատարագի. զգեցուելք. շապիկս ապիսակ եւ պատմական. Ծոս. Հանելոյ. Վերամուր.

Induttivo, *sm. impulsion*, f. յօժարեցուցիչ հնարք. Հաւանութիւն. Թելադրութիւն. Խնդրանք. Խնդիր.

— a, *a. qui excite*. Հաւանեցուցիչ. յօժարեցուցիչ. առիթ. յորդորիչ. * Համոզիչ. * Համոզողական. Խնդրէ խոսիլ. Թելադրելի. Խնդրի խոսիլ.

Indottóre, *sm. instigateur*, m. յօժարեցուցիչ. առիւծիչ. բռնադատիչ. յորդորիչ. գրդռիչ. * Համոզիչ. Խնդրէ խոսիլ. Գրգռող. Խոսիլ. Ձեռնհասի. Վերամուր.

Induzione, *sf. induction*, f. Հաւանութիւն. յօժարեցուցիչ հնարք. Հետեւութիւն. առիթ. յորդորանք. * Համոզում. 2. Ընդունելութիւն. ապա ինչ Հաւանութեան. * Համաձայնութիւն. * Համաձայնական Ձեռնարկութիւն. 3. գէտ եկեալ իրք. ըսելք. կարգ. Ընդունելութիւն. յանդիմանելի. * Հետեւութիւն. * Հետեւանք. Գանգրեան. Խոսելի. Ընդ. 2. Խոսելի. 3. Հետեւելի. Գրգռիչ. Խնդիրք.

Inebbiato, *a. a. sujet au brouillard*. Մառախլամած. մէգամառած. Ձօռլա.

Inebbrézza, *sf. ivresse*, f. արբեցութիւն. Հարբելա.

Inebbriamènto, *sm. ivresse*, f. 2. joie, f. արբեցութիւն. 2. գուարճութիւն. Հարբելա. 2. Ծիտ.

Inebbriánza, *sf. ivresse*, f. 2. *force d'enivrer*, f. արբեցութիւն. 2. զօրութիւն արբեցուցանելոյ. Հարբելա. 2. Հարբու խոսիլ. Հարբելի.

Inebbriáre, *va. enivrer*. արբեցուցանել. Հարբու խոսիլ. Խմիլ.

Ineccitábile, *a. (sommeil) éternel*. (քուն) յորմէ չէ կարի ամարթ. (քուն) յաւիտենական. Հասկնալու.

Ineclissáto, a, *a. eclipsé*, e. Նուազեալ, խաւարեալ (արեգական, լուսնի). Հարթալու Հասկնալու. (Հասկրէ)*Գնահատելի. (լեռն) գնահատելի.

Inédia, *sf. diète*, f. պահք. ժամկալութիւն ի կերակրոց. անասունալութիւն. Ձերեկ. Հանգստանալ. Հանգստ. Հանգստ. Ձեռնհասի. Հանգստ. Ձեռնհասի.

Inédito, a, *a. inédit*, e. *qui n'est pas encore imprimé*. չտրուկեալ. չելեալ ի լոյս. * անտիպ. * չտպագրած. Ձեռնհասի. Ընդհանուր. Ձեռնհասի. Ձեռնհասի.

Ineffábile, *a. ineffable*. անճառ. անպատմելի. անճառական. անքան. Ձեռնհասի. Ձեռնհասի. Ձեռնհասի. Ձեռնհասի.

Ineffabilità, *sf. ineffabilité*, f. անճառութիւն. անպատմելի լինել. Ձեռնհասի. Ձեռնհասի.

Ineffabilmènte, *av. d'une manière inexprimable*. անճառապէս. անպատմելի օրինակ. Ձեռնհասի. Ձեռնհասի.

Ineffeminire, *va. efféminer*. իգացուցանել. իգապարկի գործել. մեղկացուցանել. մեղկել. Ձեռնհասի. Ձեռնհասի. Ձեռնհասի.

Ineffeminito, a, *a. efféminé*, e. իգացեալ. մեղկ. Ձեռնհասի. Ձեռնհասի.

Inefficáce, a. *inefficace*. սխալ. անգործ. անգործ. գասակի. ընդանգործ. անգործ. Ձեռնհասի. Ձեռնհասի.

Inefficácia, *sf. inefficacité*, f. սխալութիւն. չէգործելի ինչ. չազդելի. գասակի մեալ. Ձեռնհասի. Ձեռնհասի. Ձեռնհասի.

Ineguaglianza, *sf. inégalité*, f. անհաւասարութիւն. անհարթութիւն. պէս. Ձեռնհասի. Ձեռնհասի.

Ineguále, a. *inégal*, e. անհաւասար. անհաւասարապատկան. անգասկան. անհաւ. 2. անհարթ. գերակի. խեղդուած. * խոտոտ. խոտ. 3. անհաւ. անկարգ. փոխեփոխ. անհաւասար. յիւրկողմն. Ձեռնհասի. Ձեռնհասի. 2. Ձեռնհասի. Ձեռնհասի. Ձեռնհասի. Ձեռնհասի

Inequabilità, *sf. inégalité*, f. անհաւասարութիւն (շարժման)։ Խոխոռութիւն։

Inequàle, Inequalità, *v.* Ineguale, Inegualità.

Inequivalènte, *a. qui n'est pas équivalent, e.* անզօրական գնով։ անհաւասար իգնիս պէտ՝ ուր տեսնել։ ընդհանուր պերատիւ տեսնել։

Inerbàre, *va. couvrir d'herbes.* ծածկել խոտով։ խոտ տարածանել։ տե՛ս ընդհանուր օրէնսդ խոտ։

Inerènte, *a. inhérent, e.* յարեալ։ կցեալ։ մտածեալ։ կից։ անբաժան։ պնդեալ։ խոթելըն։ սերտ։ պնդելութիւն։

Inerènza, *sf. inhérence, adhésion*, f. անքակտելիութիւն։ անբակ միաւորութիւն։ կցեալ։ պնդելութիւն։ խոթելըն։ սերտութիւն։ իրերից։

Inerire, *vn. s'imprimer dans, rester gravé. 2. adhérer.* գրոշմել։ անկել։ հաստատուել։ հաստատեալ լինալ։ * տարրանալ։ * տպրտիլ։ 2. յարել։ կցել։ մտանալ։ պատրելիլ։ 2. անքակտելի լինել։ պնդել։ խոթել։ սերտ օրէնք։ 2. պնդելութիւն։ խոթելըն։ սեր օրէնք։

Inèrme, *a. désarmé, e.* անզէն։ անպատապարան։ ինքնագէն։

Inerpicàre, *vn.) gravir une montagne, grimper.*

Inerpicàrsi, *vp.)per sur un arbre. 2. s'entortiller.* կռռնելով՝ ծկրտելով՝ մագլցել ի վեր ի ծառն։ 2. շարել։ մանել։ պատել (անկոդ)։ իւրմանս ընդհանս լսելիսն։ ինքնելըն ինքն։ 2. (ֆիգուրատը) ոսրելիս։

Inerrabìile, *a. infaillible.* անմոլար։ անսխալ։ անվրէպ։ լաւագոյն։ նուիրական։

Inèrte, *a. inerte.* գագաթեալ։ անգործ։ գամասրի։ 2. ծոյլ։ Հեղգ։ գանդաղապղծ։ գաղջոտ։ գնկոր։ տեսակ ինչոյիսիցն գործելոյ անգործ։ 2. ինչոյիսիցն տեսակ գործելոյ անգործ։ 2. ինչոյիսիցն տեսակ գործելոյ անգործ։

Inerudìto, *a, a. ignorant, e.* անուսեալ։ անխիզախ։ անուսումնական։ տգէտ։ անգէտ։ անգրագէտ։ անհմուտ։ իւրմանս պիղծ։ պիղծ։ նուիրական։

Inèrzia, *sf. inertie*, f. անգործութիւն։ գործարհութիւն։ գործարհութիւն։ 2. գանգաղութիւն։ Հեղգութիւն։ ծուլութիւն։ գործ։ տեսակ ինչոյիսիցն գործելոյ անգործութիւն։ 2. ինչոյիսիցն գործելոյ տեսակ։

Inesàtto, *a, a. non payé, e. 2. inexact, e.* չհատուցեալ։ 2. որ չէ ճշդգ. որ չէ ճշդրիտ։ չարեւանդի։ վարկաբեկ։ 3. որ չդիտէ միտ բերում։ հատուածական անփոյթ։ որ չկատարէ ճշդիւ։ նուիրական։ 2. իրմանս ոչ-իրոն պէտ՝ նուիրական։ նուիրական պետ։ 3. ոչ-գործ։ նոյ ոչ-գործ իրմանս։

Inesaurìbile, *a. intarissable, inépuisable.* անսպառ։ անսպառական։ չանապարդ։ մշտնջենական։ մշտաբուխ։ անպակաս։ ինքնելըն։ ինքնելու։ նուիրական։ ինքնելըն։ ինքնելիս։ պնդեալ։

Inesàusto, *a, a. inepuisable.* անսպառ։ անհատ։ ինքնելու։

Inescamènto, *sm. appât, leurre*, m. 2. *fig. charme*, m. որսալի։ խաղ։ կեր։ 2. Հրապոյրք։ նիրհ։ տիւղ։ 2. սյորհիս։ նիրհ պետ՝ պետ՝։

Inescàre, *va. appâter.* 2. *attirer.* որսալ։ կեր արկանել։ խաղ դնել։ 2. Հրապուրել։ յանկացանել։ ուշեմնել։ նիրհ։ պետ՝ պետ՝։ 2. նիրհ պետ՝ պետ՝։ պարհիս։ պատասխան պետ՝։ ծեղ նիրհ։

Inescogitàbile, *a. inimaginable.* անհաս։ զոր անդնաց է խորհել։ նկատել։ ի միտս։ պետ՝ նկատելութիւն։ նիրհ ուշ՝ պետ՝ նկատելութիւն։ պետ՝ ուշ՝։ նիրհ պետ՝ նկատելութիւն։

Inescogitàto, *a, a. imprévu, e.* չսեմեալ գմտաւ։ յանկարծագործ։ յանկարծագործ։ անյուսական։ պետ՝ նկատելութիւն։ ինքնելըն։ նկատելութիւն։ նկատելութիւն։ նկատելութիւն։

Inescrutàbile, *a. impénétrable.* անքննին։ անքննական։ ինքնելըն։ ինքնելու։ պետ՝ նկատելութիւն։

Inescusàbile, *a. inexcusable.* առանց պատասխանի մատոյ։ առանց ինքնագոհութեան։ իրեր օրէնք։ ինքնելու ինքնելըն։ նկատելութիւն։

Inescusabilmènte, *av. sans excuse.* առանց պատասխանի մատոյ։ նկատելութիւն։ նկատելութիւն օրէնքով։ նկատելութիւն։

Inesegùibile, *a. inexécutable.* զոր չէ յարմիր գործելոյ անել, ի գլուխ ելանել։ անկատարելի։ գժտապատասխան։ ինքնելու ինքնելու։ ինքնելու գնալ։

Inesercitàbile, *a. qui ne peut s'exercer. 2. inaccessible.* զոր չէ յարմիր ի գործ արկանել։ վարել։ * անգործանելի։ 2. գժտապարհ անմատոյց։ առապար (լեռան)։ ինքնելու ինքնելու։ նկատելութիւն։ նկատելութիւն։ նկատելութիւն։

Inesercitàto, *a, a. inexpérimenté, e.* անվարժ։ անուսեալ։ անփորձ։ անհիրճ։ անգէտ։ ուշելութիւն։ նկատելութիւն։ պետ՝ պետ՝։ ինքնելըն նկատելութիւն։

Inesicccàbile, *a. intarissable.* մշտաբուխ։ անպակաս։ անպակաս։ * անդադարանելի։ գնդրտնելու։ նկատելութիւն։

Inesigìbile, *a. inexigible.* չպահանջելի։ զոր անշնորհ պահանջել։ հանել։ ինքնելու ինքնելու։ նկատելութիւն։

Inesiòne, *v.* Inerenza.

Inesoràbile, *a. inexorable.* խիստ։ անշնորհ։ անողոք։ անդորմ։ ինքնելըն ինքնելու։ նկատելութիւն։ պետ՝ պետ՝։ ինքնելու ինքնելու։ պետ՝ պետ՝։

Inesorabilità, *sf. inflexibilité*, f. խստութիւն։ անողոքութիւն։ ինքնելըն ինքնելու։ նկատելութիւն։ պետ՝ պետ՝։

Inesorabilmènte, *av. inexorablement.* խստութեամբ։ առանց ինչ ողորմութեան լսելիոյ։ անգթութեամբ։ ինքնելըն ինքնելու։ նկատելութիւն։ ինքնելըն ինքնելու։ նկատելութիւն։ պետ՝ պետ՝։

Inesperiènza, *sf. inexpérience*, f. անփորձութիւն։ անուսեալութիւն։ անհմտութիւն։ ապիրճութիւն։ անգիտութիւն։ պետ՝ պետ՝։ ինքնելըն ինքնելու։ նկատելութիւն։ նկատելութիւն։ նկատելութիւն։

Inesperto, *a, a. inexpérimenté, e.* անփորձ։ անհմուտ։ անուսեալ։ անգէտ։ մանկամիտ։ անիմաստ։ անհասկանալի։ նկատելութիւն։ նկատելութիւն։

Inespiàbile, *a. inexpiable.* անիմոյլի։ առանց քաւութեան։ անքն օրէնքով։ անհրամանելի։

Inesplèbile, *a. insatiable.* անյագ • ժլատ• ագշոտ• ագահ։

Inesplebilità, *sf. insatiabilité, f.* անյագությունն • ագշոտությունը • ագահությունն։

Inesplicabile, *a. inexplicable.* անբացատրելի• անբաւ• գոր չէ մարթի մեկնել, թարգմանել• հանս վերլուծել• անիմաստ• անհեթեթ։

Inesplicabilmente, *av. d'une manière inexplicable.* անբացատրելի օրինակս• հանս վերլուծել գոր կարէ իւր• անիմաստութեամբ։

Inesprimibile, *a. inexprimable.* անհնա• գոր անհնար ինչ բանիւ յայտ առնել• կարգէն ևս լուծել• վառեն ևս լուծել• կարգէն գնալ• գէն իւր անբացատրելի։

Inespugnàbile, *a. imprenable.* անհնար• անմատչելի• անմուտք• անմիպելի• անմոյզ• ալևտուց ղաղի օշոց• անկարելի նոգիներին• ջերմեն գնելն։

Inessiccàbile, *v.* Insiccabile.

Inestimàbile, *a. inestimable.* անգին• անվրէպ• անգնահատելի• անշահելիաւոր• անհատուցանելի• ոչ նեղնող ինչ• անգնեն• անհոն ներելիներէն։

Inestimabilmènte, *av. sans prix, au dessus de tout prix.* առանց գնոյ• ի վեր քան զամենայն գին։ մեծապէս• կարի իմն• անչափ առատութեամբ։ անհոն ներելիներս ևս ընել• գործել։

Inestimato, *a. a. qui n'est pas encore estimé, e. որ չէն հատեալ, առհասեալ գինը։* չարժեցուած• անհոգ• ֆէյն• տեսերէ տեսիլեան։

Inestinguìbile, *a. inextinguible.* անչէլի• անշէջ• անմարելի• ինքնին ջլմող• ինքնին հանգուցեալ։

Inestinguibilmènte, *av. sans se pouvoir éteindre.* առանց չկրնալով• անշէջ• անմարելիօրէն։

Inestirpàbile, *a. qu'on ne peut extirper.* գոր չէ մարթի խլել, խզել• ձգելոյ ընել։

Inestremo, *av. extrémement.* անհնարին• կարի• յոյժ• շատին• ձեր• հասոնեն ինչ։

Inestricàbile, *a. inextricable, յորմէ անհնար է ապրել, պրծանել• անհրաժեշտ• անել• անկոյն• գոռոզութեամբ• ինքնագլուխ ընելոյ• անօթի ընել ինքնին ընել։

Inestricabilmènte, *av. d'une manière inextricable.* առանց լուծանելոյ• առանց գերծանելոյ• ընելոյ• անօթի ընելոյ գեր ինքնին ընել։

Inestricato, *a. a. embrouillé, e.* շաղեալ• պատեալ• անօթի ընելի• ոռոլելու• գոռոզելու։

Ineternàre, *va. éterniser.* յիաւենականաբար• անհնար առնել• ասիլ• եղեալ ինչոյ։

In etèrno, *av. éternellement* յաւիտեանս• եղեանս• ասոտ•

Inetichìre, *vn. tomber en étisie.* ծիրտական ախտի ջերմանել• * ծիրտական• չալ եւ մնալ բլլալ• վերեսեն օդ ըտնել• վերեմ օլնել•

Inetichìto, *a. a. étique.* ծիրտական ախտի ջերեալ• * ծիրտական• * բարակացուած• վերեմի։

Inettamente, *av. sottement.* անհանճարապես• անհնդգիտ• անհասկն• անհոն ընել• անհանելելու• անհասկնալու։

Inettezza, *v.* Inettitudine.

Inettire, *vn. dire ou faire des ineptie.* յիմարութիւն խօսել• անհամարհութիւն գործել• անբանի ինչ անելու• անբանութիւն ընել։

Inettitùdine, *sf. incapacité, f.* անկարելութիւն• չբանալութիւն• անպիտանութիւն• անչափ չգալութիւն• անպիտանութիւն։ • անպիտանութիւն։ • անբանութիւն ընելիք ընելու։

Inètto, *a, a. inepte.* չգործելու• անպատճառ• անպիտան• անպիտանի• անպատշաճ• * անչափ• * փչացն• Ջ• մարու• անմիտ• յիմար• 3• անճարչ• անճեղեղ• անմիտ• անպատկառ• * ծիրտական• խոխոջ• ընչաքաղց• անբանի• 3• խելօսոյ• խոխոջ• ինքնին ընել• անբան• Ջ• ուշիմ• ինքնին ընել• անչափ• 3• խելօսոյ• խոխոջ• գործ• գործողութիւն• վերեմի։

Inevitàbile, *a. inévitable.* անհրաժեշտ• անփախան• կարելոյ• գոռոզութեամբ նայիմի ընել• գոռոզելու• նայելոյ• ընդոստ։

Inevitabilmènte, *av. inévitablement.* ի հարկէ• անշուշտ• առանց գերծանելոյ• գոռոզութեամբ• նայելոյ• նայելոյ։

Inezia, *sf. ineptie, f.* անբանութիւն• անհամեմատութիւն• մտքաղութիւն• անմիտութիւն• անչափութիւն• բարքանկարք• անոսիք• նայելոյ• ընելոյ• ապիկարութիւն• ինքնագլուխ• չգիտնալութիւն• ինչ օգտ չեղ• գործող իւրեր• գործոյ։ գերծել։

Infaccendàto, *a, a. affairé, e.* պատապեալ• գործով զբաղած ինչ բազմացեալ• նայելոյ ընել• գործողութիւն• նայելոյ։

Infacèto, *a. a. fade.* անշահ• անահ• չգալամտոյ• ինքնագլուխ• ինքնագլուխ։

Infacóndo, *a, a. sans éloquence, froid, e. gauche.* անշահ• անահ• չգալամտոյ• ինքնագլուխ• ինքնագլուխ։

Infadare, *va. charger.* բեռնիս կապել• նայելոյ։

Infadàto, *sm. action de charger, f.* կապելն բեռնիս• նայելոյ։

Infagonàto, *a, a. livide.* կապուտակեալ (մեռեր)• մրոտելու։

Infagottàre, *va. fagoter.* կապել• խրձանալ• * կապոց ընել• * զգեստել• Ջ• անշնդգիտ• առանց գործելոյ• անհասկնալոյ• անհասկնալոյ• անհասկնալոյ• նայելոյ• գործողութիւն• նայելոյ։

Infagottarsi, *vp. se fagoter, s'habiller mal.* պատապեալ• ինքնագլուխ• անշնդգիտ• յանշնորհս զգեստ• ինքնագլուխ• նայելոյ։

Infallante, Infallantemente, *v.* Infallibile, Infallibilmente.

Infallibile, *a. infaillible.* անմեղաւոր• անմեղկոյ• անհրաժեշտ• անհրաժեշտ• անհրաժեշտ• անհրաժեշտ• անհրաժեշտ• անհրաժեշտ։

Infallibilezza, *sf. infaillibilité, f.* անմեղութիւն• անհրաժեշտութիւն։

Infallibilità, *sf. infaillibilité, f.* անմեղութիւն• անհրաժեշտութիւն։

Infallibilmènte, *av. immanquablement.* անմեղկոյ• առանց պակսելոյ• անշուշտ• ինչ ելլի• անհրաժեշտ• ինքնին (ձեւ ինչոյ)։

Infallo, *av. en vain.* ի զուր. ապապարագ. պոչ եկեր։

Infamamento, *sm. diffamation*, f. Համբաւ. չար. վատ անուն. * վատահամբաւութիւն. պեղծութիւն։

Infamare, *va. décrier, diffamer.* Հանել համբաւ, անուն չար. առակել. խոպասանել. չարախօսել. բամբասել. — ու ևրեխեր. պեղևրեխել. չար պըմեր ևբէնեն. ուրևբ ևբէրուհ. ասվեն. ըրէնեն պեր ևրեխերեր. ֆոս. ի ինձէրեր. ինձէրեն ևրեխ։

Infamato, a, *a. diffamé, e.* Համաձան. խոպասակ. պեղևրեխել. ըրէբ ոզոնևրեալ. ևրեսվ։

Lione —, *tion peint avec le membre génital.* առևծ մէրմնդամ ի ներսու. — ևրեխեր ևրեվէրեներէն ևռեվտեալ ըրէն։

Infamatore, *sm. diffamateur*, m. առակող. ար Համե անուն չար. չարախօս. — ու ևրեխեր, ըրէտ, ոզոնևրեալ պեր ևրեխերեն. վերմաֆ։

Infamatório, a, *a. diffamatoire.* առականաց. Համականաց. վատ. * վատահամբաւական. — ու ոզոնևրեալ. ըրէբ ոզեռևտան. վերևրեպեղ։

Infamatrice, *sf. médisante*, f ար Համե անուն չար. չարախօս. — ու ևրեխեր. ոզոնևրեալ. ֆ-պերրեպեղ։

Infamazione, *sf. diffamation*, f. անուն չար. բամբասանք. վատ անուն. առականք. * վատահամբաւութիւն. պեղծութիւն. վերմէ ևրեխ. — ու ոզոնևրեալ. ֆ-ևրեխ. ինձէրեր։

Infame, *a. décrié, e. infâme.* Համաձան. վատանուն. անուանարկի. խոպասակ. * վատահամբաւ. * անվատահան. 2. անոզոնևրեալ. անմիտ պիղծ. Համականաց. խոպասականաց. ըրևվ. ըրէբ ոզոնևրեալ. պեղևրեխ. ևրեխեր ֆ-ևրեր. պըմեր. 2. ոզոնևրեալ (չէն). Համբաւ. — ևրեխ. ըրէբ ևրեխերեր. ասվեռևրեխ։

Infamemente, *av. d'une manière infâme.* խոպասականաբերեսիբ. անմիտով. Համաձան. ևռեբ. բերևրեպեղ. բերևրեպեղ. ֆոզեռևռեն։

Infamia, *sf. infamie*, f. անուն չար. վատ կէզա անուն. անմիտ. առականք. խոպասակութիւն. Համաձանքը. 2. անմիտ պիղծ բրբ. գործ անոզոնևրեալ. Համականք. ևզոնևրեալ. խոպասականաց. չարախօսութիւն. 3. բանը Համաձանաց. իշխանութիւն. իշխանական բանը. պեղևրեխել. բերևրեպեղ ըրէ. ոզոնևրեալ ևրեխ. Համաձան իևրև. ֆոզեռևռեն. ևրեխ. 2. բերևրեպեղ. բերևրեպեղ. ևրեխ. ևռեբևրեպեղ ևրեխ. պեղևրեխել. ֆ-ևրեխ. 3. ըրէբ ոզեռևռեբ. իոր ևրեռևրեր. ֆ-ինձէրեն։

Infamigliársi, *vp. faire sa maison.* անուանել. առևծ առնել. * անոզոնել. ևվևրեներ. ևվ պըրեր ռևվիտ ևրեխ։

Infamire, *vn. devenir famélique.* քաղցնել. կերևրեպեղ։

Infamita, *sf.* v. Infamia.

Infanciullire, *vn. faire des enfantillages.* մանկաւոյ գործ գործել. բիծել տղայ մը. տղայական. Համաձ ևրեխ ըրէ. ֆ-ևռեռևրեպեղ. ֆոզեռևռեպեղ ևրեխեր։

Infándo, a, *a. qu'on ne peut dire, exécrable, horrible.* անհաս. անոզոնևրեալ. ևրեխ. ևռեռևրեպեղ։

Infangare, *va. crotter.* չապաղել. ապաղել. ոզմով. ևռեռևրեպեղ. ևռևռ. ևրեխեր։

Infangarsi, *sp. se crotter.* 2. *se salir.* չապաղել. թռիմաւել. ոզմով. 2. ապաղի լինել. ապաղել. ապապաղել. ևռեռևրեպեղ. ևրեպեռևռ օշոռ. 2. ֆ-ևռեռևրեպեղ. ֆերևրեպեղ. ֆ-ևրեխ. պերևռ։

Infangato, a, *a. crotté, e. 2. sali, e.* գոյ. ևրեխ թռիմաւ. գեռաձանաւ. գեռաս. 2. չապաղեալ. ապաղի. ևռեռևրեպեղ. ևրեպեռևռ օշոռ. 2. ֆերևրեպեղ։

Infantare, *va. enfanter.* 2. *concevoir.* Հևռևրեպեղ. 2. չդևռևռ ևռևռ. զևռևռ. ապել. ֆ-ևռեռևրեպեղ. 2. ֆ-ևրեխեպեղ։

Infantastichire, *vn. devenir fantastique. ևրեռ. վէր, տՀաՏ, ևրեխաաաան լինել. ինձևրեպեղ։*

Infantata, *sf. accouchée ou femme en couche*, f. Ծնողական. կին ար յերկուսեան ծիլ կամ մասագանէին. մասագանալը. ոզոնևռևռևրեպեղ ֆ-ևռ. — ևրեռ ևռևռևրեպեղ ևռևռ. ևրեխ ևռեռևրեպեղ ևռևռ. ևռևռևռ։

Infante, *sm. enfant, m. 2. fantassin, m.* 3. (titolo de' secondo-genitî de're di Spagna e di Portogallo) *infant, m.* Տղեակ. տղայ. 2. Հետևակ. 3. երկրորդ պարագաներ. (անուն պատուոյ երկրորդ ուսեալոց կամ գաւակաց թագաւորացն Պորտիկալայ եւ Հիսպանացւոց.) ըրևռ. Հևռևռ. 2. ֆևռևրեպեղ. ևրեխեր. ևռևռ. 3. ևռևռևռևռ վէր ֆոզեռևռեպեղ ֆևռևրեպեղ ևռևռևրեպեղ ևռևռևռևռ ևռևռ։

Infanteria, *sf. infanterie*, f. Հետևակ զօր. Հետևակազօր. ևռևռ. ևռևռ. ևրեխ. պեղևրեխ. ևռևռևռևռ. ևրեռևռևռ։

Infanticida, *sm. infanticide.* m. տղայասպան. մանկասպան. ըրևռ ևռևռևռևռևռ. ֆոզեռևռեպեղ. ֆ-ևռևռևռևռ։

Infanticidio, *sm. infanticide*, m. կռասպան, տղասպանութիւն տղայոց. ըրևռ ևռևռ. ֆոզեռևռեպեղ. ևռևռևռևռ։

Infantile, *a. enfantin, e.* տղայական. մանկան. ըրևռևռևռ. ևռևռևռևռ։

Infantilità, *sf. enfance*, f. 2. *principe*, m.

Infanzia, *l'enfance*, f. մանկութիւն. մանկութիւն. մանպատան տղայ տղայի. 2. տղայն. ապա. անանձնական. ըրևռևռևռ. ֆ-ևռևռևռևռ. ևռևռևռևռ. ֆ-ևռևռևռևռ. ֆ-ևռևռևռևռ. 2. ֆ-ևռևռևռևռ։

Infaonato, a, *a.* (aggiunto di piaga, che sia divenuta di color tra rosso e pavonazzo) *livide. կապտակեալ. (վէրք).* մռևռևռևռ. ևռ ևռ պեռևռևռ։

Infarcire, *va. farcir, remplir.* ևռևռ. թռնել. տեղադրել. ևռևռևռևռ։

Infardare, *va. salir avec de la boue, de la merve etc. 2. farder.* չապաղել. ապաղել. ոզմով. ձաղաղ ևռ այլ նմանեայք. 2. պատռևռևռ. ոզոնևռևռևռ. ևռևռ ևռ. ֆ-ևռևռևռևռ ևռևռևռևռևռ

խառնել. խնամով խիտ առնել. 4. ի մարիր եւ ի մեղոյ շաղախել. մեղուներ. փոթորկեմամբ. դասալսիլ. 2. ճոճվիլ ինչպէս ինքը. ինչ կառնուկը իրենց ինչու. 3. խշշիլ ինչու. 4. ծուռանիլ. տեսնել տեղին

Infardellare, *va.* empaqueter , envelopper. Դրարել. պատել. ծրարել. զգալ ինչու.

Infaretrato, a, *a.* charge d'un carquois. կապարձակ. ինչուկեալ

Infarfallato, a, *a.* changé en papillon. ինչու բիթեալ, արձակեալ. ի ինչուն ինչու փոխեալ. * ինչու ինչուացած. տեսնել տեղին. ինչուալ.

Infarinare, va. enfariner. 2. fig. blanchir. ալիւր ցանել. 2. ապականացուցանել. ապականել. 2. ալրոտիլ. տեսնել

Infarinato, a, *a.* enfarine , e. ալիւր ցանեալ. 2. ապաս մի ուանց. տեսնել. ապականեալ. ապականած. 2. տես ապականեալ

Infarinatúcolo, *sm.* homme qui a une légère teinture, qui fait le savant, m. որ սակաս ինչ գիտէ. որ ինքնուրոյն կասի երեսին. ապրեալ ապրեալ. ապականած. ապականեալ. ապականած. ապականած. ապականած

Infemminire, *va. efféminer.* Խոցուցանել. մեղկել. գեղասնիլ. էնիլ. վերնիլ զեղանիլ. մեղկացնել. նկնիլ.

— *vn.* ի՛s'efféminer. իգանալ. մեղկանալ.

Infemminirsi, *vp.* ի՛կել. գեղասնիլ ըլլալ. վերնիլ զեղանիլ. նկնիլ.

Inferigno (pane), *sm. pain bis*, m. սեւ հաց. հնաւ, սեւեւակ էնիլ (էնիլ).

Infériore, *a. inférieur, e.* աւորին. յանգոյն. ներքին. խոնարհագոյն. 2. խոնարհ. խոնարհագոյն. նուազագոյն. փոքր. կրտսեր. վատթար. վատիմագոյն. տրտւ. գեռաս. — ըլլալ. — ըլլալով. — ըլլուով. 2. ծանր. — ըլլալ. — ըլլալով. — էնիլ. — էնիլով. — ի՛ն. — ի՛ն.

— *sm. inférieur*, m. խոնարհագոյն ոք. հնազանդողն. հպատակ. * ստորնագոյն. — ի՛ն. եւ — ըլլալով. — էնիլ եւ — էնիլով. — ի՛ն.

Inferiorità, *sf. infériorité*, f. խոնարհութիւն. նուազութիւն. փոքրկութիւն. կրտսերութիւն. վատթարութիւն. անարգութիւն. — ըլլալ. — ըլլալէն. — էնիլ. — էնիլէն. — ի՛ն.

Inferiormente, *av. infériorement.* ի վայր. խոնարհագոյն. — ըլլալ. — ըլլալով. — ի՛ր.

Inferire, *va. conclure, inférer.* 2. *apporter.* յառաջ բերել. կարգաւ գնեու բերել. հաստատել. յուշանել. ընծայել. յանձնել. * ամփոփել. * խնամատարել. * հետեւցընել. 2. տանիլ. տանել. — ի՛ն. — ի՛ն. — ի՛ն

Inferratúra, *sf. ferrure*, f. կապման · կապումներ երկաթից · տեղը իւր · վերադնել · հեծեծուած ·

Infertà, *v.* Infermità.

Infértile, *a. infertile.* անպտուղ · ամուլ · պերճեղութիւն · հող իզուր · հաճոյալուր ·

Infertilire, *va. fertiliser.* պտղաբեր առնել · հաճոյալուր իմեղ ·

— *vn. devenir fertile.* պտղաբեր լինել · հաճոյալուր ըլլալ · պերճեղութիւն վերծին · պերճեղութիւն ըլլալ ·

Infervoramento, *sm. ferveur*, f. եռանդն · եռանդութիւն · ներքին · ջերմեռանդութիւն · հեվեռանդութիւն ·

Infervorare, *va. donner de la ferveur.* եռանդն առնել · ջերմեռանդ առնել · ներքին · ջերմեռանդութիւն · հեվեռանդութիւն ·

Infervorársi, *vp. être plein de ferveur.* ջերմեռանդ լինել · ջերմեռանդ ըլլալ · ներքին · ջերմեռանդութիւն · հեվեռանդութիւն ·

Infervoratamente, *av. avec ferveur.* եռանդութեամբ · ջերմեռանդութեամբ · եռանդնաւ · ջերմեռանդութեամբ · ներքին · ջերմեռանդութեամբ · հեվեռանդութեամբ ·

Infervorato, *a. plein de ferveur, fervent, e.* ջերմեռանդ · եռանդնաւոր · եռանդնաւորեալ · ջերմեռանդեալ · ներքին · ջերմեռանդեալ · հեվեռանդեալ ·

Infervorire, *v.* Infervorare.

Infierzato, *a. fait comme un fouet.* ի ձեւ խարազանի · ձեւացեալ · ձեւացած ·

Lingua infierzata, *langue médisante.* լեզու չարախօս · չարախօս · չարախօսութիւն ·

Infestagione, *v.* Infestazione.

Infestamente, *av. importunement, en ennemi.* չարաչարութեամբ · չարութեամբ · թշնամութեամբ · ճիշդ իբ նեղ իւր · ճիշդ նեղ ·

Infestamento, *sm. dégât, ravage*, m. 2. *vexation*, f. ասիր · քանդումն · ապականութիւն · չարչարանք · 2. լլկումք · ասանապարհ · վիրաւորութիւն · նեղութիւն · նեղութիւն · նեղ

Inflammare, *va.* *enflammer, embraser.* 2. *exciter.* 3. *éclairer.* 4. *échauffer.* լուսաւորել· բորբոքել· պղծել· Տրիդ առնել· 2· վառել· բորբոքել· յուզել· յարձակմանել· գրգռել· 3· գեւսաւորել· լուսաւորանել· պայծառացուցանել· 4· ջեռուցանել· խանդավառել· խոռոչանոր-հել· ալեկոծեցուցանել· խանձել· խլել· խլեհիս խինդ· փերուզենդ· ոտել· եգիտուս խինդ· 2· խոհերս խինդ· փեսաբորոն· 3· Խորանդբորոն· Խոր վերծին· 4· բերաբեր-հել· հոգոյսին վերծին· իմոր խինդ· փերո-ռանել խինդ·

— *vn.* s'enflammer. վառել· բորբոքիլ· յուզել· խանձի· խոռոչանալ· ալեկոծիլ· խլել· խլեհիսով· ոռանել· 3· էբերգեւսեալ· էբերգեալ լինոմն·

Inflammativo, ja, *a.* *inflammatoire.* պղիչ

Inflammatorio, ȝ(գաս.) (անդագ) սաստկանալ· խանձիչ· ոռանելիչ· խլեհիսով·

Inflammazione, *sf.* *inflammation*, f. վառումն· բորբոքումն· 2· պղումն (վիրաց)· սաստ (մարմնոյ)· ցաւ· սաստիկ· 3· կարմրութիւն ի մարմնի· պղտոր կարմրագեայ· խանձանք· ալեկոծումն· խռոչանալ· խռեհիսով· խլեհիսով· 2· խռոհ· վերոծին ոռ-ռան· ալեկոծ· 3· էբերգեւսեալ· էբերգեալ վիճակ·

Inflasare, *va.* *mettre dans les bouteilles.* հնդոյզ· պղանձ ի պղտանոյս· լիտելով ոռ-ռոռոյնի·

Inflato, a, *a.* *enflé, e.* ուռուցեալ· ուռումնալ· լիտելիչ· փողոտրէալ·

Influbulare, va. *infibuler.* պղեղ· կապել (զծնունդս դևական անդամոց)· հալեցնոմն· ալեհի խեղ-ջումնոյ ոռ-ռոռ խինդ·

Inficere, *va.* *salir, infecter.* պղտեղել· չա-գաղել· պղանդել· պղծել· հոռոռոյնոմն· զոռոլիցնոմն·

Infidamente, *av.* *infidelement.* անհաւատ-լիաւոք· իրրե զանհաւատս· ննջոգս· խը-չոռնի խէ· խըչոռնիկն· ծռոռնդնոմն·

Infidele, Infidelità, *v.* Infedele, Infedeltà.

Infido, a, *a.* *infidèle.* անհաւատս· անիրա-ննդաւոր· * անհաւատարիմ· խոռ· ոռ-ռի-ռի· ոռոռի ոռնիչ· ծռոռնդի·

Infiebolire, *v.* Infievolire.

Infielare, *va.* *rendre amer avec du fiel.* դառ-նացուցանել լեղւով· * լեղիցնել· լեռ խէ գռոռելիոռոմն· ռճելոռմն·

Infielire, *vn.* *se mettre en colère.* զայրա-նալ· յանմնալ· խռեհիչնիչ· ալեկոծ խէ·

Infierire, *vn.* *s'irriter.* գրգռել· զայրանալ· ռճելոռ· գեռոռոռոյնոմն·

Infievilire, *v.* Infievolire.

Infievolimento, *sm.* *affaiblissement*, m. ակա-բացուցանելն· ակոռոռելիչն· ռռիճելոռմն· գեռվելիոռելիոռոյնոմն· ֆելոռոռ·

Infievolire, *va.* *affaiblir.* ակոռոռացուցանել· ռռիճելոռմն· գեռվելիոռելիոռոյնոմն·

— *vn.* s'affaiblir. ակոռոռանալ· ռռիճելոռմն·

Infiggere, *va.* *clouer, enfoncer.* 2. *graver dans sa mémoire.* բեւեռել· մխել· վառել· 2· Հաւատալ· գրոռել ի մտի· ֆիլոռ-ռոռ· 2· ֆիռոռիռոռ ոեւելիոռե· ռեւելոռոռ ռռի-լոռոռ·

Infigliuolare, *va.* *donner, pourvoir d'enfant.* որգիս տալ, պատրաստել· եալոռռ վերծին, հռոռեւցոռոռ·

Infignere, *vn.* *feindre, se déguiser.* կերպա-նանել· կեղծաւորել· պատճառել· երեւե-ցուցանել· ներոռիչոռե· ռռոռիռ ներոռիչոռե· ռիռոռոյնոռե խինդ· ռոռոռոյնոռե· ռեռ-վերծին·

Infignevole, *a.* *dissimulé, e.* կերպապանծալ· կեղծաւորալ· ռռոռիռ ներոռիչոռելիչ· ռոռ-ռոռոռոռ· ռոռեւցոռ· ռռե խոռ·

Infiginiento, *sm.* *dissimulation*, f. կեղծաւ-որութիւն· կերպապանիչն· կեղծիք· պատ-ճառանիք· ներոռիչոռե· ռռոռիռ ներոռիչոռե· ռռոռոռոռ· խռոռ· ռիռոռոյնոռե· ռոռոռ·

Infignitudine, *sf.* *v.* Infignimento.

Infigurabile, *a.* *qu'on ne saurait figurer.* զոր անհնար է կերպապանս ածել· անկերպա-բան· պերճե· ռռոռոռռռ ներեռռ·

Infigurato, a, *a.* *qui a pris une figure.* կեր-պապանեալ· պնդացեալ· պերճի· լիաեռեռ·

Infilacàppi, *sm.* *aiguille de tête*, f. ասեղն գլխոյ կամ վարսից· գռռ ֆռռեռռռռռ· ֆռ-ռեռ·

Infilare, *va.* *enfiler.* անցուցանել զպատի (ըստ ծակ առգան, մարգարտաց)· (ֆռեռե, ֆռեռե) խէլե ներոռիչոռե·

— le pentole, *faillir անառնդանալ· իշ-չալ·*

— *vn.* s'enfiler. անդամել ի *սը-ռանդանալ· փ-ելիս (ի-ռ-ռ-ռ-ռ) ոլոռ· ռ-ռեռռռ ռեռիռոռ· ֆռռ ոռիռոռ·

Infilatùra, *sf.* *action d'enfiler*, f. անցուցանելն զպատն· խէլե ներոռիչոռ·

Infilzare, *va.* *enfiler.* 3. *pénétrer, percer, fi-cher.* 4. *être désoccupé.* անցուցանել զնդ ծակ (զպատն)· 2· չարել· չիռռոռ (մարգա-րեաս)· 3· ֆռռի ֆռռեռ· ծակել· վառել· մխել· 4· գաղարի կալ· ռիչոռռոռ ներոռիչոռե· 2· (ծռեի) ռիչոռ· ֆռռիռոռ· 3· ռիչոռ· ռռե-ռռռ· ներոռիչոռե· ռռոռոռ· 4· ռռե· ռիչոռ ռռոռոռռ·

— esempj, parole, *entasser exemples sur exemples, etc.* անել կուռել, յամառել, նմանութիւնս, առակս օրինակս բանս ի, վերայ բանից յաւելուածս եռեռեռ եռռեռռ ե-ռռ-ռիռոռ ներոռիչոռե·

Infilzarsi, *vp.* *se percer.* անդամի գանձն խա-չել· ռեռռիչոռ ներոռիչոռե·

— da se, *donner dans le piege.* ինքնին ի գաղանս անկանել· ռեռռիչոռիչոռ ռռոռոռռ ռիչոռե·

Infilzata, *sf.* *enfilade*, f. կարգ· չար· ռիչոռ·

Infilzatùra, *sf.* *action de transpercer*, f. ֆռռի անցանելն· ռիչոռիչոռ· ներոռիչոռե·

Infimamente, *av.* *bassement.* խռռոռչագոռիա-անարգութեամբ· * ալռռելոռելոռ· հռեռռռռռռ·

l'infimo, a, *a.* *bas, se.* 2. *dernier, e.* *in-fime.* 3. *vil, obscur, e.* խռռոռչ· խռռոռչա-գոյն· ներոռին· առոռին· 2· վերոռին· վերոռին· 3· անարգ· խռռոռչ· ոռռ-ոգ· գռռռռ· ռռ ռռլռռռ· ռռ ռռլռռռ· ռռիռռռռ· 2· ռռռ· ռռռռռռ· ռռռռռռ· ռիչոռ· 3· ռռռռ· հռռիչ· ռռլռռ· ռռիռռ·

— *sm.* *partie la plus basse*, f. ռռռռռռռ·

բեւք. ժողովի կոչել. խորք. յաւակ. ըլի ընթացի տեղեն. ուսանել երբ. տես։

Infinattánto, Infinattantochè, Infinchè, *c. tant que, jusqu'à ce que.* մինչեւ. ցորչափ. ցորքան ժամանակս. Խոսի՝ Նեղնեի՝ Նեղնէ։ Ծ-ան։

Infin da ora, *av. dorenavant, dès-à-présent.* յայսմ հետէ. յեւս սյսորիկ. առ յապղ. պահանի ղեկլէ. գահանի. լեռնեն ոզջ։

Infine, *av. à la fin, enfin.* ի կատարած. ի վախճանի. Հալալ ուրեմն. Եւ ահա. ետեւս տեղը. ուքեղեն. Նէնդրեն։

Infineché, *c. jusqu'à ce que.* մինչեւ. մինչեւ. ց. Խ-ի։

Infinestrâre, *va. encadrer.* անցուդանել. զգեստացեալ էջը ի չորեքկոյտ շղթանակ քարսխոփ. շուրջանակի եզերս դնել. քարսխոփ հետացոյց. Խ-ուիչ սինող ուքեղեն տեղ. ոզջ ետեւկեղեն ինէնրեր. Խ-ուիչ տեղը եղրաքեն եղեն տեղս ջնաս։

Infingardâggine, *sf. paresse, fainéantise,* f.

Infingarderia, Ծ-ութիւն. Ծուլութիւն. ծուլութիւ հեզգութիւն. վատութիւն. Ինչ-ղեւէն. տեղութիւն։

Infingardamente, *av. nonchalamment.* յուլութիւնի. Ծուլութիւնի. հեզգութեամբ. ծուլանալ. Ինչղեւէնէ. տեղութիւն։

Infingardia, *sf. paresse,* f. *2. feinte,* f. Ծուլութիւն. հեզգութիւն. Ծուլութ. *2.* կեղծիք. կերպարանեցեր. Ինչղեւէնէ. *2.* ուսրեր ներ։

Infingardíre, va. *rendre paresseux.* ծուլացուցանել. Ինչղեւէնէնել։ — *vn.* devenir paresseux. ծուլանալ. Ինչղեւէնէնել։

Infingardírsi, *vp.* լալ. ծուլանալ. յուլանալ. Ինչղեւէնէնել։

Infingárdo, a, *a. paresseux, se, fainéant, e. 2. dissimulé, e.* ծոյլ. յուլ. հեզգ. վատ. *2.* կեղծաւոր. կերպարանաղ. Ինչղեւէ. տեղ։ *2.* Ծ-ուի. ուսրեր ներ։

Infingentemente, *av. avec dissimulation.* կեղծեալ. կերպարանեալ. ուսրեր ներ։ — ներ։

Infíngere, *va. dissimuler.* կեղծանել. կերպարանել. պատճառել. ուսրեր ներ։ ներ։ ներ։ պետրելէ նեղել։

Infingimènto, *sm. feinte,* f. կեղծատրութիւն. կերպարանութիւն. պետրելէ նեղել։

Infingitúdine, *sf. fiction,* f. կերպարանելէ. պատճառանք. կեղծիք. ներ։ ներ։ ներ։ պետրելէ։

Infinità, *sf. infinité,* f. անսահմանութիւն. անչափութիւն. անչափ. անհիւ. *2.* անչափութիւն. քանակութիւն. անշուն. անչափ. անհիւ. անհիւ. անհիւ քանակութիւն. Նէնդրեն։ ներ։ *2.* ներ։ ներ։ ներ։

Inflorársi, *vp. fleurir. 2. s'orner, se parer de fleurs. 3. se poser sur les fleurs.* Ծաղկել. փթթիլել. 2. զարդարուիլ. պճնիլ, պատճնիլ. ծաղկաթ. 3. ծաղկաթել ի վերայ ծաղկանց. Լիւեւէլեմիմ. Լիւեւէ տ՚ուիմ. 2. լիւեւէլեիր էւէ տ՚ուիմ. 3. լիւեւէլեր էուրիւնեան տ՚ուրիմ.

Inflorire, v. Inflorare.

Infirmità, Infirmo, ecc. v. Infermità, Infermo, ecc.

Inficcare, *va. confisquer.* Յարգանիս ունել. Յանանիլ. գիշել գաղի իիրե. տ՚ուիմ.

Infisso, a. *a. enfoncé, e. մխուած. բեւեռաձեւ. մխական. ոտիւոնեալ. ինդանեալ.*

Infistolire, *vn. dégenerer en fistule.* փոխել. դառնալ ի կեղանի. Ուրիս օշիմ. Ուրիսաց պեմիրե.

Infistolito, a, *a. dégénéré en fistule.* փոխեալ ի կեղանի. Ուրիս օշիմ. Ուրիսաց պեմիրե.

Negozio —, *une affaire mal réussie, gâtée, f.* գործ Յաջողեալ. ապականեալ. չղջեալ ի յառին. գործ-ւիմ-ը. բոսի ևիրիմ-ը Ուսիրեան.

Un vizio —, *un vice enracinè.* սխա արմատացեալ. Յեաղեալ. արմատ ի խոր Յրգեալ. պեռուեիմ-ը. եուրիմ-ը Եուս.

Infizzare, v. Infilzare.

Inflagione,] *sf. enflure*, f. 2. *orgueil*, m. պղծանիմ. տ՚ուանգութիւն. 2. փքանիմ. ամբարտաւանութիւն. լիւեւ. լիւ. 2. տ՚ուրիմ. Ուզբ-ուրիւն. Ռեեիդուիր.

Inflessibile, a. *inflexible.* Խոտո. կարծր. որ չկորանայ. անշարժին ի Յանկ. 2. Խոտո. անՅանա. բռնած. ատակի. անդրեան. զոր անշարժին է ազգել. 3. Տատանանուն. անդրած, անդանի (առաքինութիւն). անանկի. անդրանի (միտք). ուբրի. Խրեիբ. 2. ուբրի. փե. Ռալ Խէուբեալ. ըրեիբ-ուրիւ. Ուբրեիբ-ուրիւ. ուբրի. 3. Ուբրի. Խեիբ-ուրիւ.

Inflessibilità, *sf. inflexibilité*, f. Խոտութիւն. կարծրութիւն. չկորանայն. 2. Խոտութիւն (հշխանի). 3. Տատանանութիւն, ամբարտիւն, պնդութիւն (մտաց). ուբրիւ-ը. Խրեիբ-ուրիւ. 2. ուբրիւ-ը. փե ի Խըբեիբ-ուրիւ-ը. Ուբրեիբ-ուրիւ-ը. ուբրի. 3. փ-ուիւ-ը.

Inflessibilmente, *av. inflexiblement.* առանց Խոտորելոյ. Տատանանութեամբ. պնդաբար. Ռալ. փ-ուիւ-ուեան.

Inflessione, *sf. inflexion*, f. 6 *sorte de conversion militaire chez les Romains*, f. Ձոնէն. Խոտորելոյն. դիւրան Խոտորել. 2. Խոտորութիւն, բեւեռի Տատանութիւն. 3. Կիրեիոց բարբառոյ. բեւեռկեալ գձայն. գեղգեղելն. 4. կաղդեմիոն Ձայնի. դիւրին փոփոխումն Ձայնի ի միոյէ յայլ Տիւիոն. 5. փոփոխումն կամ օրինակ. պայման փոփոխման բանից. անուանց. * բայի Խոտորնակ. * բանի Տոլոմում. 6. գարձուած, շրջուած ինչ գինուորաց առ Ձախի Հռոմայեցիս. Ռալ. Խէւիւ-ը. Խէւիւ Ռէօյուէւէւ-ը. Ռէօյուիս պեռուե. 2. լիւեւէլեիրէն Խէւիւ-ը. ուբրիւ-ը. 3. Ռալ ինուիս. պեռուեիւ-ուր. 4. ուբրի Խրեիբ-ուրի Ռալ ինուիս պէլը. ուբրի ինուիս Ռալ ինուիս. 5. Խոտրեիբ-ուրիւ. 6. Ռալ ինուիս Ռալ ինուիս. Խոտրեիբ-ուրիւ-ը. 6. Ռալ ինուիս Ռալ ինուիս. Խոտրեիբ-ուրիւ-ը. 6. Ռալ ինուիս Ռալ ինուիս. Խոտրեիբ-ուրիւ-ը. 6. Ռալ ինուիս Ռալ ինուիս. Խոտրեիբ-ուրիւ-ը.

Inflesso, a, *a. plié, e.* Կորացեալ. Եռիմիս.

Inflettere, *va. courber, plier.* Ձոնել. կորացուցանել. Եռիմ.

Infliggere, *va. infliger.* պատիժ պատուհասի ի վերայ գնել, ածել, Տրամադրել. ուբր ՅԱՅս Ռալ ինուիս. պատուհասել. Տեւոյ. Խրեիբեի Խրեիբ.

Inflitto, a, *a. infligé, e. imposé par châtiment.* (պատուհաս) ի վերայ եղեալ. Տրամադրեալ (ի գատաւորաց. յօրինաց). Տեւոյ ուբրեալ. պատուհասուբրեալ. Ռալ ինուիս. (Ռեեա).

Inflorescenza, *sf. inflorescence*, f. ծաղկաձեւին բնի կարգ. ծաղիկն, յօրինակն ծաղկանց բազում իրից. ուբր ՅԱՅս լիւեւէլեիրէն ըբրուբ. Խէւիւ.

Influente, a. *qui influe. 2. épidémique.* որ ազդէն. ազդող. 2. փոփոխական. ապական. Ռալ. * ապատիպին. ուբր. Ռեեիբ-ը Խոտ. Տ՚ուիս-ը. 2. — ուբրեան. պ-ուբրեան.

— *sm. une rivière qui se decharge dans une autre*, f. ծառ. վտակ. ըբրեա.

Influenza, *sf. influence*, f. 4. *fluxion*, f. 5. *contagion*, f. ազդումն. ազդեցութիւն. գօրութիւն լուսոյ. աստեղաց. 2. ազդեցութիւն. գօրութիւն. 3. իշխանութիւն. Տանութիւն. մեծագոյ կարծիք. * Տանգրամ. * Տիղինակութիւն. 4. Տաումին. 5. ապականութիւն. պատապանիչ. Ժանտ պատ Եաշխատութ. Տանգիաց Ռեեիբ-ուրի Ռեեիբ ուբրեր. 2. Ռեեիբ-ը Ռաշէրե Իւլեիբ-ը Ռաշէրե Իւլե. Ռեեիբ-ուրիւ. 3. Ռեեիբ-ը. Ռեշէրեիբ Ռեեիբ. Ռաշէրեիբ. 4. ուբրիս-ուբլ. 5. ղ-ուբլեի-ը. ղ-ուբլեի Իւլեիբ Վեղ.

Influire,] *vn. influer.* ազդել. գործել. գործ-Ռեեիբ Ռեեիբ. Իւլեիբ-ը. Ռեեիբ-ը. ուբլ Ռեեիբ.

Influsso, *sm. influence*, f. ազդեցութիւն. գործելն. գործութիւն. Ռեեիբ. Ռաշէրեիբ. Իւլեիբ.

— a, *a. influé, e.* ազդեալ. գործեալ. ապատեալ. ազդեցութեամբ. Ռեեիբ ուբրեալ. Ռաշէրեիբ Ռեեիբ ուբրեան.

Influvio, v. Influsso.

Infocagione, *sf.] embrasement*, m. 2. *ardeur*, f.

Infocamento, *sm.* Ի. պրամն. վիրամն. վառումն. բորբոքումն. 2. ջերմութիւն. եռանդն. ուժգնութիւն. տաասկածութիւն. եռեմն. Ռաշէրեիբ-ուրիւ. եռեմն. Ռաշէրեիբ. Ռեեիբ եեիբեր. 2. Ուբրեիբ-ուրիւ. Ռաշէրեիբ. լիւեռեիբեր. եեիբեր. Ռեեիբ.

Infocare, *va. enflammer.* 2. *embraser.* վառել. բորբոքել. Տրեիբել. Տալ Տարկաղել. 2. յորդացուցանել. ջեռացնել. Տրադուցանել. եեիբեի. Ռաշէրեիբ-ուրիւ. Ռեեիբ Ռեեիբ. իւլեռ եեիբ. 2. բեւեռուիմ-ը. Ռեեիբ. Ռաշէրեիբ. Ռեեիբ. Ռեեիբ. Ռեեիբ.

Infocazione, *v.* Infocamento.

Infogliare, *vn. se couvrir de feuilles.* Ծածկել գանձն տերեւոք. տերեւազարգ. տերեւազից. տերեւապատ լինել. Ռաշէրեիբ ուբրեր. Ռեեիբ-ուրիւ. Իւլեիբ-ուրիւ.

Infognársi, *vp. s'embourber.* ընդ տիղմ իմ-

ալել, լցոպաթել, ի միտմ անկանել, թա-գել, ի մասին ասասալ պատրաստ, պոր-հաք, պեպել։

Infola, *sf.* mître, *f.* խոյր, ապագաստ, քրե-ստացի Հաճախեցոց եւ Նաեսաց կաւանացին պետ, ֆաք։

Infolgorato, a, *a.* foudroyé, *e.* Հարեալ ի շանթէ եւ ելեզերական ապրանքաց։

Infoliare, v. Infogliare.

Infollire, *vn.* devenir fou. Լիմարել։ պեպել։ ելեալ ի մոլեգնութենէ։ ելեզերնել։

Infoltire, *vn.* devenir épais, touffu. խտա-նալ, թանալ, (ծրհաւոր ապրելոյ) պեր-լանալ։

Infondere, *va.* infuser, mettre en infusion. 2. verser. 3. influer. 4. inonder. արկանել ի կաթ կամ յայլ հեղ կամ առ ի լուանալ, թանալ, թրջել։ լուծանել։ 2. Հեղուլ, Հանել։ 3. ազդել, գործել։ 4. ողողել, ողողանել։ ելուստնել, ասպ ֆեռան, պղտո-հաք։ երկիրեր։ երկրմնալ։ 2. պեռոեցնել։ ողո-ղանել։ 3. Իւնեցնել։ ներեալ կին։ 4. ող-ղանել։ ողողանել։

Infondersi, *vp.* se décharger, se jeter. մոանել, անկանել։ Հանել։ թափել։ ածել։ պեռ-պեպել։ պղտանել։

Infondimento, *sm.* infusion, f. ազդեցու-թիւն։ գործիւն։ Իւնեցնել։ ներեալ։

Inforábile, *a.* qu'on ne peut percer. որ ոչ ծակի։ պեպեցնել։

Inforcare, *va.* pendre. 2. prendre avec une fourche. կախել գիպուած։ Հանել ի կախա-գան։ 2. բռնաձել։ առնել։ երկը-ձանելաս։ գան։ ողող ելեզերական։ 2. ելուլ։ պեպ ելել ի ողողս ելեզերական։ — la sella, gli arcioni, monter, être à cheval. ձեռնաս Հեծանել։ ասպ պեպել։

Inforcàta, *sf.* ouverture des jambes, f. 2. fourchee, f. անդրանկ ապանդիք։ 2. խոշոր մի խաղց։ խոռ երեքմանեան առեալ։ գաճաճ ապելէլէ։ էին գաճաճէն ելեզերաձ։ 2. պէր ե-ֆոլ գի։

Inforcatura, *sf.* ouverture des jambes, f. անդրանկ ապանդիք։ էին գաճաճ ապելէլէ։

Inforestierisarsi, *vp.* se faire étranger. գան-գոլիս, օտարական լինել։ օտարանալ։ ելեզանիճ ելեալ։

Informagione, *v.* Informazione.

Informare, *va.* former, figurer, donner la forme. 2. informer, instruire, avertir. 3. disposer, ajuster. 4. mettre en forme. կեր-պարանել։ ձեւել։ տալ կերպարանս։ ի կեր-պարանս ածել։ յօրինել։ 2. գիտացուցանել, գիտելացանել։ ազդ առնել։ յայտ առնել, գոյզ տալ։ լրեալ։ Նշանացանել։ Նշանա-կել։ անգանգ խելամուտ առնել։ անգիտա-ցուցանել։ խելամուտացուցանել։ ուսուցա-նել։ 3. կարգել։ յարդարել։ յերիւրել։ 4. ապուցանել։ ձեզ կազապար։ ելեալ ելեր-պէս։ ելելէ ֆեռան։ ներելել։ Իւրացնա-ներեցաբեր։ 2. խոռեր ելերէն։ ապաբնեաբ։ պռոպոտաբ։ ելոռեռ Իւնեցնել։ ելզելեցնել։ 3. Նեղուլ ելերէն։ ոզբալս ֆեռան։ ապռոպոր-հաք։ 4. ֆուլցա ֆեռան։

— *vn.* informer, faire le procès-verbal. Հարցափորձ առնել ի գաղասաւանի։ ելե-ելեռոա ապռոպելեռոելեռ։

Informársi, *vp.* s'informer, s'enquérir. 2. prendre forme. ձեզդել։ Հարցանել։ առու-գել։ տեզեկանալ։ խելամուտ լինել։ 2. կերպարանել։ գալ ի կերպարանս առնալ կերպարանս։ ապրնեռ։ պռոպելեռոել։ ողեռ-լեռեցնեռ խոռեր ոլեռ։ ելոռեռ-ե ոլեռ։ պ-լոռ-լեռեցնեռ էռեռ։ 2. ելելելեռեռ։ ելռոռա-լեռեցնեռ էռեռ։

Informativo, a, *a.* qui forme. որ ի կերպա-րանս ածէ. յօրինիչ։ ելեռել ելերէն։ գե-ելեռեռել։

Processo —, enquête, information, *f.* Հարցափորձ։ քննութիւն։ պեռոել։

Informato, a, *a.* forme, *e.* 2. informé, *e.* 3. ramassé, trapu, *e.* կերպարանեալ։ ելեալ ի կերպարանս։ 2. ուսեալ։ տեզեկացեալ։ խելամուտ։ 3. յայրնի առնեալ։ անձնեայ յայր։ ելելէ ոլելէ։ գելելեռելէ։ 2. խոռեր-ելեռ ելզելեռելէ։ ելոռեռ-ե։ 3. ելելեռել ելելէ ոլելէ։

Informatóre, *sm.* qui donne la forme, qui forme. 2. rapporteur, m. կերպարանիչ։ որ ի կերպարանս ածէ. 2. ուսուցիչ։ տեզեկաց-ցուցիչ։ նամանցիչ։ ելեռիչ ելերէն։ գելելեռելէ։ 2. ոռոպոռոա։ խոռեր ելերէն։ խոռեռելէ։ գելելեռելէ։ ելելելեռելէ։

Informazione, *sf.* enquête, information, recherche. f. 2. instruction, f. խոյր եւ խոյն-դիր։ Հարցափորձ։ տեզեկութեան։ ծանօ-թութեան։ գոյզք։ 2. ուսումն։ կրթու-թիւն։ պռոպելեռոա։ ոզբա։ ելոռ-լեռեցնեռ ելեռ-ելեռ։ ելելելեռելէ։ էռելելեռոա։ ելոռեռ-ե ոլեռ։ ելոռեռ-ե ելեռ-ելեռ։ ելելելեռելէ։ 2. ելելելեռելէ։ ելելելեռելէ։ ելելելեռելէ։ ելելելեռելէ։

Informe, a, *a.* informe, imparfait, e. անկեր-պարան։ անկազմ։ անարդ։ ելելելեռոաոոա-լեռելէ։ ոլելելեռել։ ելռոռոելէ։ ոոոլոռոա-ոոոա։ ելոռոոոա։ ելելելեռելէ ելելելեռելէ։

Stelle informi, étoiles informes. աստեղք ցանեալք։ վայրագապերք։ աստեղք որք վասն իրանց փոքրկութեան եւ ծանա-պարհին քան զայն չեն ջնդ աստեղապատիր ինչ իւրք կարգեաց ոլելելեռելէ էռելելեռ-ելեռելէ։ ելելելեռելէ ելելելեռելէ։

Informentáre, *vn.* e a. fermenter. 2. mêler, brasser, 2. խառնել։ ելոռոլելեռել։ ելոռոոա ելելելեռ։ 2. ելելելեռելելեռելէ։

Informicolamento, *sm.* fourmillement, m. demangeaison, f. զիմիճոց։ կեղ ծայեռոա-ոոց։ ծայեռոելելեռ։ ելելելեռելէ։ ելելելեռելէ։

Informicolare, *vn.* fourmiller, avoir des démangeaisons, ծայեռոելել։ եռաց։ ծայեռոոա-ոոա լեռել։ ելելելեռ ելոռոելեռ։ էռելելեռ-ելեռ։ ելելելեռելէ։

Informità, *sf.* difformité, imperfection, f. անկերպարանութիւն։ անարդութիւն։ ելե-ելոռոոելեռելէ։ ելելելեռելէ։ ելելելեռելէ։ ելելելեռելէ։

Informnpane, *sm.* pelle de boulanger, f. ֆեռալ Հացապարագ։ ելելելեռելէ ելելելեռելէ։

Informáre, *va.* enfourner. արկանել ի Հնոց։ ելոռոլելեռ ֆեռան, ոոլելեռ։

Infornata, *sf.* fournee, f. Հնոց մի (Հացի)։ ելելելեռելէ։ ելելելեռելէ։

Inforsare, *va.* *mettre en doute.* *ի կասկած, ի տարակոյս արկանել.* ընդհակառակս տարբերել. *v. n.* *douter.* *տարակուսել.* *ի կերպս տարակոյսի ընկնել.*

Infortifiable, *a.* *qu'on ne peut fortifier.* *զոր անհնար է զօրացուցանել.* ֆռնվեղեն-ցել.

Infortire, *va.* *renforcer.* *զօրացուցանել.* *ամրացուցանել.* ֆռնվեղեն-ցնել. ֆռնվեղեն-ցուցանել.

— *vn.* *s'aigrir.* *դառնանալ.* *քարի լինել.* *դառնալ եւ լինել քացախ.* ֆռնվեղեն-ցնել.

Infortuna, *sf.* *v.* **Infortunio.**

Infortunare, *vn.* *faire naufrage.* *նաւաւեր լինել.* *նաւաբեկութեան դիպել.* *ի կի ֆռնվեղեն-ցնել.* ֆռնվեղեն-ցնել.

Infortunatamente, *av.* *malheureusement.* *թշուառաբար.* *չարդուխեամբ.* *չարաբաստ.* *խեղճաբար.* *ի ցաւ.* *ի վատ դիպուածոյ.*

Infortunato, a, *a.* *infortune, e. malheureux, se.* 2. *funeste, défavorable.* *թշուառական.* *չարդուխ.* *ի ցաւ.* 2. *չար.* *թշուառական.* *անօրէն.* *թշուառացուցիչ.* *խեղճ.* *խէզ.* *խեղճ իւրեանց.* *դժբաղդ.* *չարաղդ.* *վհուկ.* *անօրէն.* 2. *ի չար ժամու ծնեալ.* *անօրէն.* 3. *ի չար ժամու ծնեալ

Infranciosáto, a, *a. vérolé, e.* ապականված պատիւ. ջիրկաւ. ֆիրենց իւէնիւնէ ևէրֆիւոր ոլ՜ուս. ֆրենկիւէ.

Infrangere, *va. briser. 2. violer.* բեկանել. 2. լուծանել, գանց առնել. ելբոմ. եսէնս. 2. պղտոր. ֆուրնուսս.

Infrangibile, *a. qu'on ne saurait rompre. 2. inviolable. զորչէ մարթի բեկանել. կարծր. 2 անշարժ. անշրաժեչտ. ելբոմէլոս. եսէնսիպիլ. 2. պղտորելոս. ֆուրնուսս.*

Infrangiménto, *sm. brisure*, f. բեկումն. ելբոմ.

Infranto, a, *a. brisé, e.* բեկեալ. մանրեալ. ելբոմէ.

Infrantojáta, *sf. quantité d'olives qu'on écache en une seule fois*, f. չափ ձիթոյ որ ի միում ծանագի ճզիկի յայգաբրան. ալբ ոեֆ՜ոս եսէլէն ալբիեն.

Infrantójo, *sm.* moulin *à huile*, m. պղտորիչ ձիթոյ. եոց. ոեֆրէնէն.

— a, *a.* (ulivo) espèce d'olivier, f. ձիթենի գիշարեի. (պղդ ձիթենւոյ.) ևէլէոէ ալբիեն ոլ՜ուշ. ֆրչէոէ ոլ՜ուշոն ալբիեն ոլ՜ուշ.

Infrantúra, *sf. rupture*, f. բեկումն. խորտակումն. ելբոմ. ելբուէ.

Infrascaménto, *sm. empâtement*, m. *2. superfluité*, f. չրջանն գանգիսան տեղւոյ որիոյ. 2. աւելորգք. ոոմանչ էլէ եոբոմ՜ելոբոլբուէ ոեոմ. 2. լոբչէուէ չէ.

Infrascáre, *va. couvrir de branches, de feuillages. 2. attraper, en faire accroire. 3. farder.* Տանիել. ասոսիք. տեբեոմք. 2. պատրել. ֆեակրագպատ ոոմանչ. 3. պատնեղել. գռանոտրել. ոոլ՜լոր էլէ. եոբոմ՜ելոբ էլէ եոբոմ՜ելոբ. 2. ոլ՜ոսոմ՜ել. ևէոչ ոչ՜ոսոմ՜ել. 3. ոչ՜ոսոմ՜ել. ոոբոմ ոֆ՜ոսոմ՜ելոբէլէ ոոմ՜ելոբէ.

Infrascáta, *sf.* treille, f. berceau, m. ոոսՏաբ. Տոիանոց. ևէչէ. ոոմ՜ելէ.

Infrascáto, a, *a. embouillé, e. 2. enchanté, ravi.* եոբոմ՜ելոբ. 2. ելբոմէլոբ.

Infrasconáre, *va. marcotter.* ֆոպել, անկել գրաոտնակ. ոոլ՜ոչոբ էլէ.

Infrascrítto, a, *a. souscrit, e.* Տեռնագիր արկեալ. գրեալ. գրոչմեալ. * սառոպգրած. ալբէնոս եոաչէել. էոչ՜ոսոմ՜ել. եոբ ևէ՜ելէ.

Infrascrívere, *va. souscrire.* Տեռնագիր արկանել. գրոչմել. * սառոպգրել. ալբէնոս եոաչէ. էոչ՜ոսոմ՜ել. եոբ ևէ՜ելոբ.

Infrazióne, *sf. fraction*, f. *2. infraction*, f. բեկումն. 2. լուծումն. գանգանելն. ելբոմ. ելբուէ. 2. ևէևէ. ֆուոոիմոս. ոզ՜ոս. գաեռոնի ֆոռեսէի հոբեոեի.

Infreddagióne, v. Infreddatura.

Infreddaménto, *sm. froid*, m. ցուրտ. ցրտութիւն. ոեոմ.

Infreddáre, *va. refroidir*, geler. ցրտացուցանել. ոեոմ՜ելոբ. եոլ՜ելոբոլբոս. ոեֆրէոոոբոս. — *vn. s'enrhumer. 2. se refroidir.* պիտաեալ գպիտ Տաոանն. 2. Տոաւպել եռանդուն. պիչոեոպ ալիեել. վ՜ելոբոեոՏ ոչ՜ոս. 2. ոեոմ՜ոբ. հովեոբ ֆ՜ոլ՜ոմ՜ոբ.

Infreddatívo, a, *a. rafraîchissant, e.* ցրտացուցիչ. ցրտացուն. ոեոմ՜ոբոս.

Infreddatúra, *sf. rhume*, m. պիտ Տաոանն. ցրտաբերիկութիւն. * Տաոբրանն. վ՜ելոմ՜. ևէ՜ելէ.

— de' cavalli, *refroidissement*, m. ցրտաբեկոլիթիւն երիւարաց. ոլ՜ելէ ոեոմ՜ոբ ոլ՜ոմ՜ոբ.

Infrémere, *vn. frémir. Միմնել, միմնիլ (ատ բարբառիճանն). ապատնալ. հրբրաոոնոմ՜ել. ևէ՜ելէ. եոբէ ևիոոբ.*

Infrenare, *va. brider, retenir.* ատեն գնել. գրաւել. կիմ ոոբոմ՜ոբ. ղաՏ ևիոոբ.

Infrenesire, *vn. devenir frénétique. ի մոաց անկանել. չիմարել. ոեֆլելիոեոբոբ. ելբոբոբոմ՜ոբ.*

— *va. rendre frénétique, faire naître une passion ardente. չիմարեցուցանել. բարբաչել տիրով. ելբոբոբոմ՜ոբոբ. ոելէ ի ֆեֆիոոոն ևիոոբ.*

Infreneticato, a, *a. frénétique. գիտեալ. չիմարեալ. ելբոբոբոէլ. ելբէլէ. ոեֆլէ.*

Infrequénte, a, *rare, qui n'est pas ordinaire. 2. peu fréquenté, e. անաւր. անաոխրան. 2. ար չէ վարան. անկոր. ոեֆրէ՜ոոոբ. 2. ելբէոե ոեֆլէ. ֆէ ոոյ՜ոբ գոոբելոոբէլէ.*

Infrequénza, *sf. rareté*, f. *usage peu fréquent*, m. անաոպրահիթիւն. գան ինչ ևէ անաոպ սովորահիթիւն. անկաոահիթիւն. ոեֆրէ՜ելոբ. ֆոոոբելոբ.

Infrescaménto, *sm. rafraîchissement*, m. ցրտահիթիւն. գովաբացանելն. գովացուցանելն. ոեոմ՜ելոբ. ոեոմ՜ելոբոլբոս. ոեֆրէոոոբոս.

Infrescáre, *va. rafraîchir.* գովացուցանել. ոեոմ՜ելոբ. ոեֆրէոոոբոս.

Infrescáta, *sf. fraîcheur*, f. ցրտահիթիւն օդոց. Տով. ոեֆրէ՜ելոբ. ոեոմ՜ելոբ.

Infrescafójo, *sm. vase où le vin rafraîchit, rafraîchissoir*, m. անօի գովացուցիչ գինւոյ. լ՜ոբոպ. ոոո ոեոմ՜ոպոոոբ ֆ՜ոպ.

Infrigidante, a. *refrigératif, ve. գովացուցիչ (գեղ.). ելբոբ՜ելոբոեի (ևոՏ).*

Infrigidáre, *va. refroidir, rafraîchir. ցրտացուցանել. գովացուցանել. ոեոմ՜ոբոս. ելբոբ՜ելոբոեոբ.*

Infrigidiménto, *sm. refroidissement*, m. ցրտահիթիւն (երկրի). ոեոմ՜ելոբ.

Infrigidíre, *vn. se refroidir. ցրտանալ. ոեոմ՜ոբ.*

— *va. refroidir. ցրտացուցանել. ոեոմ՜ոբ.*

Infrigno, a, *a. ridé, e. կարկամեալ. խորշոմեալ. ոոյ՜ոբ՜ելոբ.*

Infrollare, *vn. se mortifier, s'attendrir, devenir tendre. կակղանալ (մսոյ). (եէ) եէլ՜ելոմ՜ոբ.*

Infrondársi, *vp. se couvrir de feuilles. պատակել տերեւս. եոբէոելոմ՜ոբ. եոբէոե ևէչէոե.*

Infruénza, *v.* Influenza.

Infruscare, *va. embrouiller, mêler. խառնակել. չիմիթել. ֆոբելիբոմ՜ոբ.*

Infruscato, a, *a. confus, obscur*, e. *2.* (t. di pitt.) *barbouillé, e. խառնակեալ. մթին. 2. խառնիխուռն, անհեղգնոյ նկարեալ. ֆոբելէլ. ոեֆլէոե. 2. ելբոբոեոբելէ եոբէ ելոեոնոոոբ.*

Infruttifero, a, *a. infructueux, se.* անպտուղ. անշահ. դերեւոյթներ. պակասել. ֆոլոներ.

Infruttuosamente, *av. sans profit, infructueusement.* չանօգուտ. ի զուր. ֆոլոներ. զուր եղեր.

Infruttuoso, a, *a. infructueux, se.* անօգուտ. անպիտան. պակասել. ֆոլոներ. ֆոլոներ.

Infugare, va. *mettre en fuite.* փախուցանել. փոլոներ.

Infula, *sf. mitre, f.* խոյր եպիսկոպոսաց. գլխոցոյ ինոճ. եպիսկոպոսական.

Infuligginarsi, *vp. être plein de suie, noirci. je deviens noir.* ծխոտիլ. ծխոտել. ծխոտիլ. ծխոտել.

Infulminato, a, *a. non foudroyé, e. ni frappé, qui n'a été frappé de la foudre.* անկայծակի. ոչ հարեալ կայծակաւ.

Infunare, va. *lier avec des cordes.* 2. *attacher, mettre les cordes.* կապել յանասնս. 2. ապուռանել. արկանել յանասնս. ի վերայ պատրոյտ. 2. ի վերայ. ի ներքոյ.

Infunatura, *sf. action de lier avec des cordes, f.* կապելն յանասնս. ի վերայ պատրոյտ.

Infundibuliforme, a. *infundibulé, e, en entonnoir.* ձագարաձեւ. փողաձեւ. (Տարեվ) ծոռնի. ծլոտ պէսիկ (պէսիկ).

Infundibulo, *sm. entonnoir, m.* 3. *bassinet, m.* 4. *fleur en entonnoir, f.* ձագար. 2. *հողմակի ուղղոյ. խոյր ի խաղողի ուղղոյն.* 3. ձագար. խոյր հողմակապն երկնամեղոյ. 4. ծաղկի ձագարաձեւ կամ փողաձեւ. ծառն. 2. ինձնաձի ոտ. 3. ծաղկենին. պատանի. ծառն ի ծաղկի պէսիկ պէսիկ.

Infuocare, ecc. *v.* Infocare, ecc.

Infuóra,) *av. au dehors.* 2. *en dehors.* արտաքոյ.

Infuóri,) *sm. et av. dehors.* 2. *extérieur, e.* արտաքոյ. ի դուրս. պէսիկ. 2. պէսիկ.

Infuóri, *prep. hors, excepté.* բաց ի. * ի զատ. պէսիկ. ելոյն. ծոռն պէսիկ.

Infurfantire, *vn. devenir coquin.* չանպիտանութիւն ճանանել. ծառանալ. ծառանալ ծառ օլան.

Infuriare, *vn. entrer en fureur, s'emporter.* կատաղել. մոլեգնել. սատկանալ (Տղայոց). ֆոլոներ. ֆոլոներ. ոտքի. ֆոլոներ պէսիկ. ֆոլոներ պէսիկ.

Infuriatamente, *av. furieusement.* կատաղագին. սատկագին. ֆոլոներ ոտքի. ֆոլոներ պէսիկ. ֆոլոներ ինչ. ֆոլոներ ինչ. ֆոլոներ ինչ.

Infuriativo, a, *a. qui émeut la colère.* զայրացուցիչ. ցասուցիչ. ֆոլոներ ինչ.

Infurire, *v.* Infuriare.

Infusamente, *av. pêle-mêle, confusément.* խառն ի խառն. ֆոլոներ. ֆոլոներ. ֆոլոներ.

Infuscare, va. *obscurcir.* թխացուցանել. ֆոլոներ.

Infuscato, a, *a.* (tenuto in molle alcun tempo) *trempé, e.* արկեալ ի ջուր. ֆոլոներ. ֆոլոներ.

Infusibile, *a. infusible.* անլոյծ. անհալ. ֆոլոներ.

Infusione, *sf. infusion, f.* թրջելն. թրջեալ. ֆոլոներ. արկանելն ի ջուր. 2. ֆոլոներ. ֆոլոներ պէսիկ. ֆոլոներ ի ֆոլոներ. ֆոլոներ

նիւթ ինչ արկեալ ֆոլոներ. 3. հեղուկն ընդհանուր. հաղորդելն, բաշխելն զերկնաւոր պարգեւս. ֆոլոներ. ոտքս ֆոլոներ. ֆոլոներ. 2. ֆոլոներ. ֆոլոներ ոտքս. ֆոլոներ ֆոլոներ. ֆոլոներ. ֆոլոներ. ֆոլոներ. 3. ֆոլոներ ֆոլոներ. ֆոլոներ. ֆոլոներ.

Infúso, a, *a. infusé, e.* 2. *infus, e.* ֆոլոներ. արկեալ ի ջուր. 2. հեղեալ. ներքոյ. ասաստուածաւոր (գիտութիւն, իմաստութիւն). ֆոլոներ. ոտքս ֆոլոներ. 2. ֆոլոներ. ֆոլոներ ֆոլոներ. ֆոլոներ.

Infusórii (vermi), *sm. pl. vers infusoires, m. pl.* ֆոլոներ զեռունք. մանր մանր որդունք ի ջուր ծնեալք ոչ մանրադիտական երեւեին. ոտքս հաւ օլան. ֆոլոներ ֆոլոներ.

Infustarsi, *vp. faire une tige.* ծառանալ. ֆոլոներ. ոտքիմանիկ. ոտքի վրայ.

Infuturarsi, *vp. vieillir, se prolonger.* ծերանալ. տեւելով. յերկարել. ներկնաշրջանական ոտքի պէսիկ.

Ingabbiare, va. *mettre en cage, encager.* 2. *arrêter.* դնել ի վանդակի. 2. փակել. արգելուլ. ֆոլոներ ֆոլոներ. 2. ֆոլոներ.

Ingabellare, va. *imposer une contribution.* ասաք ի վերայ դնել. ֆոլոներ ֆոլոներ.

Ingaggiare, va. *mettre en gage, engager.* 2. *engager, obliger.* 3. *défier.* գրաւ. պատանդ առալ. գրաւական դնել. 2. գրաւել. ստիպել. բռնադատել. 3. հայն ոտքս. յառաջ կոչել. գրգռել. բերնի վերայ. ֆոլոներ. 2. ֆոլոներ ինչ. զբ ինչ. ներկնաշրջանական. 3. ֆոլոներ ֆոլոներ.

— guerra o battaglia ad alcuno, *chercher querelle, dispute à qn.* կռիւ. յարձականել. նիւթ. ֆոլոներ ֆոլոներ.

— a usura, *mettre en gage.* գրաւ առալ փոխուն. ֆոլոներ ֆոլոներ ինչ ելեալ բերնի վերայ.

Ingaggiarsi, *vp. s'engager, promettre.* 2. *défier.* յանձն առնուլ. խոստանալ. 2. յառաջ կոչել. հայն ոտքս. գրգռել. պղտանոն. ֆոլոներ ինչ. ֆոլոներ. 2. ֆոլոներ ֆոլոներ.

Ingagliardia, *sf. faiblesse, f.* նուազութիւն ուժոյ. սկսաւորիութիւն. ֆոլոներ. ֆոլոներ.

Ingagliardire, va. *renforcer.* զօրացուցանել. ամրացուցանել. ֆոլոներ ֆոլոներ.

— *vn. se renforcer.* զօրանալ. կազդուրել. ֆոլոներ ֆոլոներ.

Ingalappiare, va. *prendre à la trappe.* ծուղակացաւ առնել. գրասլ. ֆոլոներ ոշ ֆոլոներ. ֆոլոներ.

Ingallare, va. *engaller.* եփել. հանգերձել. ներկանել գեռաթով. եփել ի ջուր գեռաթի ֆոլոներ. ֆոլոներ ֆոլոներ ֆոլոներ.

Ingallata, *sf. engallage, m.* եփելն. հանգերձելն գեռաթով. հանգերձեան գեռաթի. ֆոլոներ. ֆոլոներ.

Ingallonare, va. *galonner.* ժապաւենել. զարդարել վերարտաքոյ. ֆոլոներ. ֆոլոներ. ֆոլոներ ի ֆոլոներ.

Ingalluzársi, *vp. se rengorger, se gonfler.* Ingalluzársi, ʃ Հպարտանալ. Ծագել. Խոչոլանալ. Հաչոլանալ. Խոիր կինել.

Ingambare, *va. lever le pied, s'enfuir.* գոտ ամրարձնալ գնալ. փախչել. Ըոտոնէ ետև գերանի. ֆռչել.

Inganciare, *va. gaffer.* ունել կոր, կռացար երկաթով. ճանճալ. Խոտիկ.

Ingangheràre, *va. mettre les gonds. 2. mettre dans les gonds.* դնել դռնիներ. 2. արկանել. ապուռանել ընդ դռնիներ. բերէ ի նէներ. 2. բերէ ի նէներէ.

Ingannàbile, *a. trompeur. se. աս. խաբեպայ. հնչեղծոտ.*

Ingannamento, *sm. tromperie,* ſ. խաբեպութիւն. պարտիր. Ս. սրտիկ.

Ingannàre, *va. tromper.* խաբել. Ս. սրտիկ. հնչ. օյտ. կնիք.

Ingannatóra, *sf. trompeuse,* ſ. խաբեպայ. Ս. սրտիկ. ե տրը.

Ingannerèllo, *sm. petite tromperie, piece,* ſ. դդղն պարտիր. խաղ. Ս. ղաՀան ֆեղն. հնչ. օյտ.

Ingannése, *a. fourbe, trompeur, se. խա.*

Ingannévole, ʃ *ենթայ. ենդդաւոր.* Ս. սրտիկ. հնչեղծոտ.

Ingannevolmènte, *av. trompeusement.* խաբեպութեամբ. ենդդաւ. ֆեղն. հնչ. Ս. իւէ.

Ingannígia, *sf. v.* Inganno.

Inganno, *sm. fourberie, tromperie,* ſ. *artifice, m. 2. erreur,* ſ. խաբպանք. ենդդաւ. պարտիր. դաւ. 2. վրիպելը. մոլորութիւն. Ս. սրտիկ. ֆեղն. հնչ. ութ. սրտիկ. ղաղ. օյտ. 2. խոչոլ. խոչոլ. ղաղ. Ա —, *frauduleusement.* ենդդաւ ի խաբեպութեամբ. Ս. իւէ. ֆեղն իւէ.

Ingannóso, a. *v.* Ingannevole.

Ingarabullàre, *va. embrouiller. 2. duper. ſe moquer.* խառնակել. 2. ենդդել. ֆոչհաՀոչել կինել. 2. ծուխ ծուխ. Ս. սրտիկ.

Ingarbare, *va. ajuster. ſe garnir.* զգեստել. ոչ ՀանկինՀ. ըոՀեցնել վերէն.

Ingarbugliàre, *v.* Ingarabullare.

Ingarofanàre, *va. assaisonner de giroſle. 2. orner d'œillets.* ՃաՀճել. Ճաչակաւոր. 2. զարդարել. Ճաչակաւոր. ֆոչհաՀել (գերաՀ) ֆոչհ. 2. ֆոչհաՀել իւէ. ֆոչհաՀել ենէ ենէ ֆոչհաՀ.

Ingarzuliàto, a, *a. guilleret, te. արեժան. զուարթ ուն. օյտ.*

Ingastàda, ʃ *sf. carafe, fiole,* ſ. չիշ գինոյ.

Ingastàra, ʃ ըոՀոտ չէնէ.

Ingastigàto, a, *a. impuni, e. անպատիժ. անպատՀաս. հանգիստով կենդանի. ենդ. զատ զատիկ. գինեպատ.*

Ingastigazione, *sf. impunité,* ſ. *անպատիժ լինել.* ſ. *զատութիւն. հանգիստով կենդանի. ենդ. զատութիւն.*

Ingattito, a, *a. enflamme, raffolé, e. tout perdu d'amour.* ջեռնալ. կորնալ. յիմնալ. տղել սիրով. ԸոՀիչ. խոՀոտնալ. ենդէն. ֆեղնած. ենդ.

Ingavinare, *va. remplir d'ecrouelles.* լնալ խոպատիկ. ոսրլ կինել.

Ingazzullito, a, *a. enforci, rejoui, e. արճուճ. զուարթ. զարպաչալ. ուչէ. ենդ. ենդ. ըոՀ.*

Ingegnamento, *sm. industrie, ruse, finesse,* ſ. Ճարտարութիւն. Հնարագիտութիւն. խորամանութիւն. խորամանութիւն. ֆեղծութ. հնչեղծ. ենդ. ենդ. ենդ. ենդ.

Ingegnàre, *va. duper.* ենդդել. խաբել. Ս. սրտիկ.

Ingegnarsi, *vp. s'ingénier.* Հնարել. Հնարագիտել. գան գործել. Ջանալ. ՀոգեպաՀել. ըոՀ ուչ ուՀ ենդ. ըոՀ. ենդ. ենդ. ենդ. ենդ. ենդ.

Ingegnèra, *sf. femme ingénieuse,* ſ. կին Ճարտար. Հանճարեղ. Հնարագիտ. ֆեղծութ. հնչեղծ ենդ.

Ingegnére, ʃ *sm. ingénieur,* m. Հնարագիտ.

Ingegnéro, ʃ *sm. ingénieur,* m. Հնարագիտ. գանակ կամ ենդդել եւ առաջնորդ գործոյ. կարգապ. կարծեցեալ ենդ. ենդ. ենդ. ենդ.

գէտ. 2. խորամանկ. մեքենապ. արուեստական. գիշատիչ. ոճրագործ. չարագործ. հնարագէտ. հնարիւր. հնարիչ. 2. հնարամիտ. ճարպիկ. հնարագիտ. 3. հնարագործ. ճարպիկ. հնարագործ. գործարար.

Ingegnuolo, *sm.* malice, finesse, f. գաղտագործ. նենգամտութիւն. գիշեր. ոճր. չարիք. հնարք.

Ingelido, a, *a.* qui n'est pas gelé. որ չէ սառեալ. լցեր. ջրմոմոզ. ներկեր.

Ingelosire, va. rendre jaloux. նախանձեցուցանել. նախանձոտ արկանել. զեղ գնոտորել.

— *vn.* devenir jaloux. նախանձել. նախանձոտել եղել. նախանձ առնել. բերել. զեղգնոտել.

Ingemmamento, *sm.* parure de perles, f. 2. cristallisation, f. զարդ. գոթ ակնակապ. 2. պատկեր. սառնակերպն լինել. ճերմակեր իւ ջրմոմոս. գիշերներ կրեին. 2. ջրմոմոզ. դերեալ կամ ջրմ.

Ingemmare, va. orner de pierreries. 2. orner. 3. enter en écusson. ակնակապով զարդարել. գոթել. 2. պատռնել. զարդարել. 3. պատռատանել պսակոգք. ճերմակեր իւ ջրմոմոս. գիշերներ կրեին. 2. ջրմոմոզ. դերեալ կամ ջրմ. 3. ճ-ներ-ուլ եղեալ.

— *vn.* se cristalliser. պապել. պապեալ եղատնալ. ջրմոմոզ. դերեալ կամ ջրմ.

Ingenerabile, a. qui ne peut être engendré. անծին. որ ոչ ծնանի. ծագ-ոյ-ոյ-ոյ-ոյ. ծին-ոյ-ոյ.

Ingeneramento, *sm.* génération, production, f. ծնունդ. ծնանելն զգրի. ծագ-ոյ-ոյ. ծնել-ոյ.

Ingenerare, va. engendrer. ծնանել. ծագ-ոյ-ոյ.

Ingenerazione, *sf.* production, f. ծնունդ. ծագ-ոյ-ոյ. ծնել-ոյ.

Ingeneroso, a, a. avare. չաղնատական. ի-ոչ-ոնչ-ոնի-ոյ-ոյ. նոճոյ.

Ingenio, ecc. *v.* Ingegno, ecc.

Ingenito, a, a. inné, e. naturel, le. 2. qui n'est point engendré. բնածին. ընդգգրգ. 2. անծին (Հայր Աստուած). ոչին. ծնեալ ես. ծնող. ծնօղ. 2. ծնօղեան ծագմամբ. ոչնեալ-ոյ-ոյ.

Per —, naturellement. բնականաբար. ծագ-ոյ-ոյ. ծագ-ոյ-ոյ.

Ingente, a. grand, e. մեծ. չայրի. անչափ զգրի. ոչ-ոյ-ոյ.

Ingentilire, va. ennoblir. 2. améliorer, perfectionner. ազնուացնել զգրել. 2. լաւացուցանել. չարգարել. ազ-ոյ-ոյ. ընդ-ոյ վերածել. ընդգի կրեին. 2. ազ կրեին. ընկերել. զգրեին ընկեր. կրեալ. ընկեր. ընդ-ոյ կրեին.

— *vn.* devenir noble. լաւանալ. ազ-ոյ-ոյ.

Ingentilirsi, *vp.* s'anoblir. ազնուացնել եղեր ընդ-ոյ. ազ-ոյ. ընդ-ոյ ընդ-ոյ.

Ingentiluominirsi, *vp.* s'ennoblir. ազնուանալ. զգր ազնուական լինել. ընդեր ընդ-ոյ. ինքնատիր ընդ-ոյ.

Ingenuamente, *av.* ingénument. միամտութեամբ. առանց կեղծաւորութեան. ազ-ոյ-ոյ-ոյ-ոյ. ինքնին-ոյ-ոյ. ազ-ոյ-ոյ-ոյ. ընդ-ոյ-ոյ. ազ-ոյ-ոյ-ոյ.

Ingenuità, *sf.* ingénuité, f. միամտութիւն. ազնուաբարութիւն. հաւատարմութիւն. ազ-ոյ-ոյ-ոյ. ինքնին-ոյ. ազ-ոյ-ոյ. ազ-ոյ-ոյ. ազ-ոյ-ոյ. ազ-ոյ-ոյ.

Ingenuo, sm. ingénu, qui est né libre. ազատ. ազատորդի. ազ-ոյ-ոյ. ազ-ոյ.

— a, a. sincere, ingénu, e. միամիտ. յատակ. ազ-ոյ-ոյ. ազ-ոյ-ոյ. ազ-ոյ-ոյ. ազ-ոյ-ոյ. ազ-ոյ-ոյ.

Ingenza, *sf.* grandeur, f. մեծութիւն. չայրութիւն. ազ-ոյ-ոյ. ընդ-ոյ.

Ingerenza, *sf.* commission, f. գործակալութիւն. գործ. պաշտօն. ազ-ոյ-ոյ. ի-ոյ-ոյ.

Ingerimento, *sm.* mélange, m. խառնուածք. խառնութիւն. ի-ոյ-ոյ. ազ-ոյ-ոյ.

Ingerire, va. apporter. առել. բերել. ի-ոյ-ոյ.

Ingerirsi, *vp.* s'ingérer. գանձ ի ներքս խառնել. ի ձգ անկանել. ի-ոյ-ոյ. ազ-ոյ-ոյ.

Ingessare, va. plâtrer. 2. sceller. ծեփել. ի-ոյ. 2. մանուածանել. պատել. ի-ոյ. ազ-ոյ-ոյ. ազ-ոյ-ոյ. ազ-ոյ-ոյ. 3. ազ-ոյ-ոյ. ազ-ոյ-ոյ. ազ-ոյ-ոյ.

Ingessato, sm. ce qui est plâtré, le lieu enduit de plâtre, m. ծեր. ի ծեփել. ի-ոյ. կոպի. տեղի պատել. ի-ոյ. ազ-ոյ-ոյ. ազ-ոյ-ոյ. ազ-ոյ-ոյ. ազ-ոյ-ոյ.

— a, a. plâtré, e. 2. scellé, e. ծեփեալ. ի-ոյ. ազ-ոյ-ոյ. ազ-ոյ-ոյ. 2. ազ-ոյ-ոյ. ազ-ոյ-ոյ. ազ-ոյ-ոյ. ազ-ոյ-ոյ.

Ingessatura, *sf.* scellement, m. մանուածանելն. ի-ոյ-ոյ. ազ-ոյ-ոյ. ազ-ոյ-ոյ. ազ-ոյ-ոյ.

Ingesto, a, a. inséré, placé, e. մանեալ. չաւաատեալ. գետնափոս. ի-ոյ-ոյ. ազ-ոյ-ոյ. ազ-ոյ-ոյ.

Ingettare, va. injecter. արկանել. չուսել. հիւթ կամ լոյծ ինչ ի ներքս ի մարմնին գործեալ. ազ-ոյ-ոյ. ազ-ոյ-ոյ. ազ-ոյ-ոյ. ազ-ոյ-ոյ. ազ-ոյ-ոյ. ազ-ոյ-ոյ. ազ-ոյ-ոյ. ազ-ոյ-ոյ.

Ingezione, *sf.* injection, f. արկանելն. չուսելն հիւթ ինչ ի ներքս ի մարմինն. 2. հիւթ կամ լոյծ ինչ ի ներքս արկանելոյ. ազ-ոյ-ոյ. ազ-ոյ-ոյ. ազ-ոյ-ոյ. ազ-ոյ-ոյ. ազ-ոյ-ոյ. ազ-ոյ-ոյ. ազ-ոյ-

ընկնել. Խոնհոտի. Դրտիտահ. Ինչի տեսնելուց. Լեռնոտ. ոտքոտ. Խնձոտ. 3. Խոհոտ. Խոհտահոտ. ոտր. Ինչհոտ. Լինել. 4. Ներկոտի ոտ. ոտ Խոհոտ. Ոտ Ջուլե ոտ Ինչհոտ ոտրոտ. Ներկոտ. — le sillabe, *manger les syllabes.* չանել ոտ կամ մի բան միտե գնդոտոտ.*ըմնոտել. Ոտ Ներկոտ Խոհոտ. Ինչ Ոեշլներկոտ. Ոտրը ոտոտ Ինչհոտ ոտրոտ. Ներկոտ. — Ինչ Լինել.

Inghiottitojo, *sm.* avaloire, f. ʻgosier, m. որկոր. ոտրոտ.

Inghiottonire, *va.* rendre gourmand, friand. 2. rendre amoureux. որկորեայ. անյայ գործել. 2. ըորրորել. սիրով. Լինչոտալ. ոտրոտ. տեսնելոտ Ինչհոտ. 2 ուշե Ինչհոտ. Ոեշլոտոտ Ինչհոտ.

— *vn.* devenir gourmand, friand. որկորեայ. որակոյնապաթար լինել. Լինչոտալ. օշնե.

Inghirlandamento, *sm.* couronnement, m. պսակադ գործարելին. պսակաձե ձոպկատ. Ինչնչե ֆոտ. Լինչոտեն ոտ ֆոտ.

Inghirlandare, *va.* orner de guirlandes, couronner. 2. entourer, environner. ձոպկեայ պսակադ գործարել. 2. շուրջ պսակել. Ինչնչե ֆոտ. Լինչոտեն ոտ ըս. Լինչոտ Ներկե ոտոտոտ. 2. Ինչոտ ֆոտ ոտրոտ Ներկե.

Ingiacare, *va.* mettre la cuirasse. պատնեշ վառել. Ներկ Ինչոտ.

Ingiallare, *va.* e *n.* jaunir. դեղին գործել.

Ingiallire, *va.* rendre jaune. 2. rendre fanatique. ոտրը Ներկոտ. ոտրոտ. ոտրը ոտոտ. 2. ոտրը օշնե. ոտրոտ.

Ingiardinare, *va.* changer en jardin, remplir de jardins. փոխել ի պարտէզ. դրախտ գործել. լի ատնել պարտիզաց. դրախտի Ներկոտոտ. դրախտ Ներկ Ինչոտ.

Ingielare, *vn.* se glacer. սառել. պաղել. ոտնոտ.

Ingigantire, *vn.* devenir géant. հսկանալ. պաղ լինել. Ներկոտ. Ինչին տոպ ֆոտ Ներկ օշնե.

Ingigliarsi, *vp.* s'orner de fleurs de lis. զարդարել լուսնաձաչ. Ներկոտ Ներկ ոտ Ներկոտ.

Ingiocchiarsi, *sp.* s'agenouiller. 2. se plier. Ձոպկ կրնել. գնել. * գնել. 2. կորանալ. ոտ Լեռոտ. Ինոտոտ. Ներոտ Ներկ. Ինոտոտ. Ոտ Ներկ. 2. Ներկոտ.

Ingiocchiata, *sf.* génuflexion, f. 2. grille coudée, f. Ձոպկորոտ Ինչին. 2. Ներկոտոտ ոտոտ Ներկոտոտ. Ոտոտոտ ի Ներկոտ Ինչ ի Ձե. ոտեղոտ կամ ի Ներկոտոտ Ինչին Ձոպկ կրնելոյց. ոտ Լեռոտ. Ինոտոտ. 2. Ինչ ոտ Ներկ. Ոեշլոտոտ. Ոեշոտոտ ոեշոտ Ներկոտ Ներկոտ.

Ingiocchiatojo, *sm.* prie-Dieu, agenouilloir, m. պատուհանակ Ձոպկոյ. *Ձոպկատ. Ձոպկատ ոտ Լեռոտ Ներկոտ. ոտ Լեռոտ Ներկ. Ինոտոտ. Պոլնչիկ ոշնոտ.

Ingiocchiatura, *sf.* courbure, f. Ձոտոտ Ինչ. Կամակորոտ Ինչին. կամար. կրնոտած ի Ձե. ոտեղոտ կամ ի Ներկոտոտ Ինչոյց. Ներկ Ինչ. Ներկ Ներ Ներկոտոտ Ներկոտ. Ինչ ոտ Ներկ Ներ. 2. v. Ingiocchiata.

Ingiocchiazione, *sf.* génuflexion, f. Ձոպկորոտ Ինչ. ի Ձոպկ Ինչոտոտ. Ոտ Ներկոտ. Ինոտոտ. Ներոտ Ներկ. Ինոտոտ.

Ingiocchione, *av.* à genoux. ի Ձոպկ ի.

Ingiocchioni, *ïjtեալ.* ի վերայ Ձոպկ. Ձոպկ Ներկալ. Խոհորներ. ոտ Լեռոտ Ներկ. ոտ Լեռոտ. ոտ Խոհոտոտ.

Ingiocondo, a, *a.* deplaisant, e. désagréable. անշատ. անշարտ. գոյտ. դժկամակ. չանխոտելիչ գասն. դժոգակ. Ներկոտոտ. Լոհոտեհոտոտ. Ներոտոտոտ. Լեռնոտոտ. Ներ Ներկոտոտ.

Ingiojellare, va. orner de pierreries. զարդարել ակասիք պատուհասանաց. Ինչնչե ի Ներ ոտոտոտ. Ինոտեհոտ Ինչին.

Ingiovanire, *vn.* rajeunir. մանկանալ. երիտասարդանալ. Ներկեհոտոտ. Ներ Ներկոտոտ.

Ingiù, *av.* en bas, à bas. ի վար. ի խոնարհ. Ներ ոտոտ.

Ingiudicato, a, *a.* non jugé, e. ոչ դատեալ. Լեռոտոտ ոեոտոտոտ.

Ingiungere, va. joindre, unir, assembler. 2. enjoindre, ordonner, prescrire. հյել. միասորել. յօդել. 2. Ջրամանն տալ. Ջրամայել. պատուիրել. յանձն առնել. * ապրպրել. Ներ Ներ. Ներ Ներկոտոտ. 2. Ներոտոտոտ. Ներոտոտ.

Ingiuncare, va. couvrir de joncs. Ձոպկել. Ներկոտոտ. ոտ Ներ Ներկոտ. ոտ Ներ Ներկոտոտ. Ներ Ներ.

Ingiuncarsi, *vp.* être plein de joncs, se couvrir de joncs. Ձոպկել, լի Ներկ. Ներկոտոտ. ոտ Ներ ոշնե. ոտ Ներ Ներկոտոտ.

Ingiunto, a, *a.* joint ensemble. 2. ordonné, e. զոյտ. Ներ Ներկալ. հյել. 2. Ջրամայել. պատուիրել. Ներ Ներ. Ներ Ներկոտոտ. 2. Ներ Ներ Ներկոտոտ. Ներոտոտոտ.

Ingiuria, *sf.* injure, f. անիրատութիւն. զրկութիւն. 2. Ներատութիւն. Ներ Ներ Ներկոտոտ. անարգանք. 3. դժոգութիւն. Ներատութիւն. անշարմատութիւն օգոյ. Ներ. Ներ. 2. Ներ. Ներ Ներ. Ներ Ներ. Ներ Ներ. Ներ. Ներ. Ներ. 3. Ներ Ներ. Ներ. Ներ. Ներ.

Հաճախել · Հաճախեցի ընէր · ապաշխարել · զղջալ · ինաքրնել

— sm. ապիրատութիւն · զղջումն ·

Inglório, ia, a. sans gloire, sans honneur, ingloriósa, humble. անանձնապատ. անպատիւ · անպատիւ · անարգ · խոնարհ · ընչազեղծ · խղճահարեալ · ընտրեալ · ընտրեցեալ · հեղեալ

Ingluviatóre, sm. grand mangeur, m. որկրամոլ · կերող · ղղջալ · ընտրեալ · ընտրեցեալ

Ingluvie, sf. voracité, f. որկրամոլութիւն · անյագութիւն · ընչ ղղջալ · ընտրեալ · ընտրեցեալ

Ingluviosamente, av. gloutonnement. որկրամոլեաբար · անյագ · ընչ ղղջալ · ընտրեալ

Ingobbiare, va. gober, avaler. կլանել · ուտել · ձաղակել · Հաճախել · Հեղեալ · ընտրեալ

Ingobbiatúra, sf. action de manger, f. 2. mangeaille, pâture, f. ուտելն · կլանելն · 2. ձաղակ · կեր · Հեղեալ · Հաճախեալ · ընտրեալ · 3. Հավելան Հեղեալն · ընտրեալ

Ingobbire, vn. devenir bossu. լինել սապատ · կորանալ · ինկանդ · Հաճախ ընտրեալ · Հաճախ ընտրեալնեան

Ingoffáre, va. souffleter. ապտակ տալ · ապտակ ընել · ապտակել

Ingoffo, sm. soufflet, m. gourmade, f. 2. morceau, don, présent pour faire taire qn., m. ապտակ · բռնի Հեղեալ · 2. կատար · պատառ · ընծայ առ ի լռեցուցանել զոք · 3. իրեան · ինքեան · 2. ընդ ինքեան ընել · ընծայել · ընտրել · ընտրեալնեան

Ingojáre, va. engloutir. 2. s'approprier, prendre. կլանել · Հաճախել · 2. սեպհականել · զղջալ · յիւր կիսոյն · Հաճախել · Հեղեալ · ընտրեալ · 2. ինքեանէ ընել · ընտրեալնեան · զղջալ · ընտրեալնեան

Ingojarsi la morte, avaler, prendre le poison. զեղ մահացու առնուլ · անձամբ · ընտրեալնեան · ընտրեալնեան

Ingojavénto, sm. engouement, m. պղծանիքն (Հիւանդն ինչ զինքեան) · ընտրեալնեան · ընտրեալնեան · 2. ընտրեալնեան · ընտրեալնեան

Ingolfaménto, sm. l'entrée dans un golfe, f. մուտք մտանելն ի ծոց ինչ ծովու · ընտրեալնեան · ընտրեալնեան

Ingolfáre, vn. entrer dans le golfe. մտանել ի խորշ ինչ ծովու · ընտրեալնեան · ընտրեալնեան

Ingolfársi, vp. former, faire un golfe. 2. entrer dans un golfe. 3. s'avancer, s'enfoncer dans la mer. 4. s'enfoncer, s'adonner, se consacrer entièrement à... մտանել · խառնել ծովու ի ինչ երկուց ցամաքաց խորշ ծովեայ · 2. մտանել ի խորշ ինչ ծովու · 3. խառնել ի խորս ծովու · մտանել ի ներքս · 4. ապ ցանձն · պատպել · միտ գնել · պատկառ կալ · ընտրեալնեան · ընտրեալնեան · ընտրեալնեան · 2. ընտրեալնեան · 3. ընտրեալնեան · ընտրեալնեան · 4. ընտրեալնեան · ընտրեալնեան

Ingollare, va. engloutir. կլանել · ապանդ ինչ ծանելոյ · ողջ ողջն կլանել · ուտել · անյագ · Հաճախել · ընտրեալնեան Հեղեալ · ընտրեալնեան · ընտրեալնեան · ընտրեալնեան

Ingomberare, ecc. v. Ingombrare, ecc.

Ingombramento, sm. encombrement, m. գոյութիւն · խափանիչ · ընտրեալնեան · ընտրեալնեան · ընտրեալնեան

Ingombrare, va. encombrer, occuper, embarrasser, empêcher. գոյութիւն · ունել զանձդ · խափանել · արգելուլ · ընտրեալնեան · ընտրեալնեան · ընտրեալնեան · ընտրեալնեան

Ingombrio, v. Ingombro.

Ingómbro, sm. encombre, empêchement, m. embarras, m. գոյութիւն · խափանումն · խոչ · խափան · արգելք · ընտրեալնեան · ընտրեալնեան · ընտրեալնեան

— a, a. embarrassé, e. արգելեալ · խափանեալ · ընտրեալնեան

Ingonnellato, a, a. qui a une jupe. արկեալ զիրևան · զղջիցեալ · գՀանգերձ կանացի · ընտրեալնեան · ընտրեալնեան

Ingoriáre, va. mettre un bout à une canne. ագռանցանել զագ ի ծայ գաւազանի · ընտրեալնեան · ընտրեալնեան

Ingoriatúra, sf. action de mettre une virole, f. 2. creux d'une virole, m. ագռանցնելն զագ ի ծագ գաւազանի · 2. փղոյ ագռանց · ընտրեալնեան · ընտրեալնեան · ընտրեալնեան · 2. ընտրեալնեան · ընտրեալնեան

Ingordamente, av. gloutonnement, avidement. անյագ · որկրամոլութեամբ · անյագ ցանկութեամբ · ած ընտրեալնեան · ընտրեալնեան

Ingordársi, vp. devenir gourmand. որկրամոլ լինել · ած ընտրեալնեան · ընտրեալնեան

Ingordézza, sf. gourmandise, f. 2. avidité, f. 3. excès, m. որկրամոլութիւն · 2. անյագութիւն · ցանկութիւն · անհոյութիւն · 3. անչափութիւն · յամնմանութիւն · առատութիւն · ընտրեալնեան · 2. ընտրեալնեան · ած ընտրեալնեան · 3. ընտրեալնեան · ընտրեալնեան

Ingordía, sf. gourmandise, f. 2. avidigia, ſté, f. որկրամոլութիւն · 2. ցանկութիւն · անյագութիւն · ընտրեալնեան · 2. · ած ընտրեալնեան

Ingordina, sf. râpe, f. խարտոց փայտ · ընտրեալնեան

Ingórdo, a, a. vorace, gourmand, e. avide. 2. excessif, ve. exorbitant, e. 3. qui consume, qui use trop. որկրամոլ · կերող · անյագ · որկրեալ · ցանկացող · 2. անչափ. անչափ · ապրապլման · ապատիլ · 3. մաշէց · Տանիչ · (խարտոց, պղոյ) որ առատ քան զչափն մաշէ · ած ընտրեալնեան · ընտրեալնեան · 2. ընտրեալնեան · ընտրեալնեան · ընտրեալնեան · ընտրեալնեան · 3. ընտրեալնեան · ընտրեալնեան

Rami ingordi, branches gourmandes, parasites, f. pl. ոստ որ Տիւեմով պտղոց ասդին մնանեն · պտղոցին · ոստ ապատիլ Հիւծող պտղոցն · գուշա ընտրեալնեան ընտրեալնեան · ընտրեալնեան

Ingorgamento, sm. engorgement, m. խեղումն անցից ջրոց · ջրման, պտղոց ջրոց · ած ընտրեալնեան · ած ընտրեալնեան

Ingorgâre, *va. tordre et avaler.* առանց ծամելոյ. ոյնի ոյնն կանել. կլանել. Ծախել. Խոշոռել. Խեղդեցնել Խոշոռ.

— *va. s'engorger.* խեղդ անցնիլ Ջոյց. Ջերծիլ Ջարց. ››› Խլըս ֆեռնոմ. ››› ոռ-ըշտիլ. Ծռնեցր Խնձոր.

Ingorgiâre, *va. engloutir.* կլանել. Լափել. Խոշոռել. ակռ Խիլել.

Ingozzâre, *va. avaler.* 2. *fig. souffrir patiemment une injure. avaler.* 3. *s'approprier, occuper.* կլանել. Ծախել. լափել. 2. Համբերել. տանել. 3. տեսչականել. յափշտակել. գրաւել. յիւր վրայն Խոշոռել. ակռ Խիլել. 2. Խոշոռել. Խոշոռնոմ. ››› ոռ. Ռեհամ Խիլել. Խոշոռ. 3. տեհոնի ուշ. Ռեհոնի Խիլել. ակռի Խիլել.

Ingradâre, *va. aller de degré en degré.* գնալ կարգաւ. յաստիճանս աստիճանս. տեղեցի տեղեցի Խէրէն Վրդնե.

Ingradârsi, *vp. monter, s'étendre par degré.* Համանել. տարածանել. Ըշէնոմ. Խէրէնըվել.

Ingramignâre, *va. s'étendre, s'enraciner comme le chiendent.* տարածանել. տրձակել. գարմանոմ իրրեւ գանգ. տրէք ոՒ-ոռ Խոշըշոմ. տեռ ››Ըռ.

Ingranâre, *va. faire la lumière dans la cheminée du canon.* առնել լերան պատեղապատման անօթոյ. Ֆոլ տեհլել Ըշոնեռ.

— la tromba, (t. di mar.) *engrener la pompe.* Ֆեռվել. Համել գլուխ յատակին նաւու. Խոռոշոռոլը տհոնեռնեն ››ոշոռնոռ գլուխ ոռ.

Ingrandimênto, *sm. agrandissement, augment, m.* Մեծանալ. առնՒ. բազմանալ. ընդարձակութիւն. պէտ-ըռեռ. տրՒռ. Ռեբռեռեն.

Ingrandîre, *va. agrandir, exalter.* 3. *exagérer, amplifier.* 4. (t. di pitt.) *peindre d'une manière plus large.* Մեծացուցանել. բազմացուցանել. առնցուցանել. ընդարձակել. 2. փառաւորել. Մեծացուցանել. յատկութիւն Հասուցանել. 3. ստուարացուցանել զգանս. առատկել. 4. Ներկել ազնատպէս. չքեղ պատկեռս. պէտ-ըռեռեռ. տրՒռ-ըռեռ. 2. պէտ-ըռեռեռ. վերնիկ Խոշոռ. էնտրեի Վէրէռ. 3. էշ-ոռեռեռ. տեղ-ըռեռեռ Խոշոռ. Ֆոռոռեռեռ. Ֆոռոռեռեռ ոռ Ռեռ. 4. ››ռ. ››ռեռնիկ տէր Ռոռ ըռ Ռոռ ըռ Խոշոռ.

— *vn. grandir, croître.* 2. *s'agrandir, devenir puissant.* Մեծանալ. առնել. բազմանալ. 2. Մեծանալ. զօրանալ. բարձրանալ. պէտ-ըռեռ. տրՒռ. Ռեռ-ըռեռ Ֆոռոռեռ. 2. պէտ-ըռեռ. վերնիկ Խոշոռ.

Ingranditivo, *a, a. exagératif, ve.* առատացուցիչ. առնեալ (բանը). պէտ-ըռեռ-ոռեռ. էշ-ոռեռեռ (-ռեռ).

Ingrassamênto, *sm. action d'engraisser,* f. պարարելիս. Ռեռ-ըռեռեռ.

Ingrassâre, *va. rendre gras.* պարարել. Ռեռըռեռեռ. Ռեռռեռեռեռ. Խոռոշոռեռեռ.

— i campi, *fumer, mettre de l'engrais.* պարարացուցանել զերկիրն. ազբ պարարնել. Ռեռոռեռեռեռ.

— *vn. s'engraisser.* 2 *s'enrichir.* գիտնալ. պարարանալ. առնցանալ. առատանալ.

2. Մեծանալ. Ռեռըռեռեռ. Ռեռըռեռ. Խոռոշոռեռեռ Ռեռռեռեռեռ. 2. ՀԱռեռեռեռեռ.

— in, o di checchessia, *jouir de qc. s'enrichir, abonder en.* Ռեռ ըռեռեռ Ռեռռեռեռեռ. 2. ՀԱռեռեռեռեռ.

Ingrassativo, a, *a. qui engraisse.* պարարիչ. Ռեռըռեռեռ.

Ingrasso, *sm. engrais,* m. կեր. Ճարակ. բաւս. 2. պարարութիւն երկրի. ազբ. Ռեռ. օն. Ռեռըռեռեռ Ռեռ. 2. Ռեռռեռ.

Ingratamênte, *av. en ingrat.* անպատեռըռեռեռեռ. անշնորհակալաբար. մեռաց. Ռռեռեռըռեռ.

Ingratêzza, *sf. ingratitude,* f. անպատեռըռեռեռեռ. Ռեռռեռըռեռ.

Ingraticchiâto, a, *a. grillé, e.* վանդակապատ. Ռեռռեռեռեռեռ.

Ingraticolamênto, *sm. clôture faite avec des grilles,* f. վանդակապատոց. վանդակք. խաչաձեւք. Ռեռեռեռեռ. Ռեռեռ. Ռեռռեռեռեռ.

Ingraticolâre, *va. griller.* վանդակապատ գործել. Ռեռեռ Ռեռռեռ. Ռեռռեռեռեռեռ. Ռեռռեռեռեռեռ Ռեռռեռեռ.

Ingraticolâto, *sm. grille,* f. *grillage,* m. վանդակ. վանդակապատ. խաղամէջ. Ռեռեռ. Ռեռռեռեռեռ.

Ingratîfero, a, *a. ingrat. e. ae.* ապաշնորհ. Ռռեռեռեռ.

Ingratitûdine, *sf. ingratitude,* f. ապատեռըռեռեռեռ. անշնորհակալութիւն. Ռռեռեռըռեռեռ. Ռռռեռեռեռեռ. Խէրէն Ռեռեռեռ. Ռեռեռեռեռեռեռ.

Ingrâto, a, *a. ingrat, e. 2. ingrat, e. stérile. 3. désagréable. 4. insipide, aigre.* անշնորհ. անշնորհակալ. ապատեռ. ապաշնորհ. Ռռեռեռեռեռ. 2. ապուղ. անպտուղ. անօգուտ. անպատուղ. անպտուղ. 3. (Համբ) չարաճաշակ. դժգամելի, խոտ. չտաղանդական. 4. գառն. գառնի (պատղ). անշամ (գինեի). Ռռռեռեռ. Ռռռեռեռ. Ռռռեռեռեռ. Ռռռեռեռեռեռ. Ռռռեռեռեռեռ. 2. Ռեռռեռեռեռեռ. Ռռռեռեռեռեռեռ. Ռռռեռեռեռեռեռ. 3. Ռռռեռեռեռեռեռ. Ռռռեռեռեռեռեռ. 4. ››ճ. Ռռռեռեռեռեռեռե

Ingrecàre, *vn.* se mettre fort en colère. զայրանալ. Յանդգնաւսանեմ լինել։ ընկերի հետ ։ ասրընկեր. Խօսել ընկերի։

Ingrediènte, *sm.* ingrédient, m. կազմիչ մասն. Որի՞ դէզոց· Խոտերից. Եղէսն· Ցորենից։

Ingremire, *va.* saisir. յափշտակել. առնուել։ Ի հետևի հետ։ Ի ձեռ։

Ingremito, a, *a.* serré, e. լծեալ. խճողեալ· ոչխար։ ոչխ ոչխար։

Ingresso, *sm.* entrée, f. մուտք. անդասարկ. գաղիի· Ձ անդք· Ի հետ· Ի ներքս։

Ingriffàtto, a, *a.* saisi, e. *f.* affligé, maltraité, e. յափշտակեալ. Ձ· առասպելեալ. վշտացեալ· չարչարեալ· Ի հետևիս։ Ձ· Ի ներ ասր· Ի ասրներքի· Ի ներքինիս։

Ingrillandàrsi, *vp.* se couronner. պսակել Ձանձինս։ Ի հետ ներ ինձ, Ի ինքն ձեռ։

Ingrognare, *vn.* se fâcher, se dépiter. խռմռել. գայթել· զայրանալ· Ի հետ ներ ասր· Ի ձեռ ինձ։ ասրընկեր։ Ի ձեռ ներ։

Ingrommarsi, *vp.* s'incruster, se couvrir de tartre. պատել, մածանել մրով. Ի ձեռ ասրընկեր։ Ի ներ։

Ingroppàre, *va.* grouper, entasser. Ձ. ajouter. 3. porter en croupe. գիգանձել· կուանել· Ձ· յաղել· յաւելուլ· 3· ամոնել. Ի վերով գառանց· Ձ ձեռ ինձ։ Ի ձեռ· Ձ· ընկերանալ· Ի ներ ասր· 3· ասրընկեր ներինձ ներ։

Ingrossamènto, *sm.* gonflement, accroissement, m. այտուցք. ուռացութիւն· ամոնիք· Ի ձեռ ասրընկեր· ասրինձ· Ի ներ ասր։

Ingrossare, *vn.* devenir plus gros, plus fort, s'augmenter. Ձ. devenir grosse. 3. s'entêter. 4. se fâcher. մեծանալ· առասպարանալ· բազմանալ· ուռել· զօրանալ· Ձ· յղիանալ· 3· յամառանալ· Ձ· զայրանալ· խոժոռել· Ի ներ ասր· Ի ձեռ ներ· Ի ներքս· Ի ներքինիս· Ի ներքինիս· Ի ներքինիս· Ձ· Ի ներքինիս· Ի ներքինիս· Ի ներքինիս· Ի ներքինիս· Ի ներքինիս։ Ի ներքինիս։ Ի ներքինիս։

Inimitábile, *a. inimitable.* աննմանելի. անզուգական. անհամեմատելի. անհնարին.

Inimmaginábile, *a. inimaginable.* անհասկանալի. զոր չէ մարդի դկարել ի մտի. գմտաւ անելի. խոչոր գործ. հոգեխռովելի. անհնարին. անհասկանալի.

Inintelligibile, *a. inintelligible.* անհմաց գժուարմտաց. անշնորհ. ը խնդիրն.

Iniquamente, *av. injustement.* յանիրաւի. անօրէնաբար. հակառակաբար. հակիրճ. հակառակ իրաւ. ընդ իրաւ.

Iniquità, *sf. iniquité, f. inégalité*, f. անիրաւութիւն. անօրէնութիւն. ապիրատութիւն. անհաւասարութիւն. հակառակութիւն. ընդհակառակ. ընդ իրաւ. հակառակութիւն. անհաւասարութիւն.

Iniquitánza, *v.* Iniquità.

Iniquitire, *vn. devenir inique, cruel.* անիրաւել. անօրինել. անապրդի լինել. ապահրեմել. խոռոչել. ընդ իրաւ.

Iniquitóso, *a, a. inique, cruel*, te. անօրէն. անգութ. ապահրեմել. գեր. ընդ իրաւ.

Iniquizia, *v.* Iniquità.

Iniquo, *a, a. injuste, scélérat*, e. անօրէն. անիրաւ. չար. ապիրատ. ապահրեմել. հակառակ. գեր. ընդ իրաւ.

Inirascíbile, *a. étranger à la colère, doux, ce. paisible.* անբարկանելի. դէզ. քաղցր. եռեռեալ. եռեռելութեան. դիւրահաճ.

Inistábile, *a. inconstant*, e. անվայ. չկայ. անշառաւան. ինեռելութեան. փոփոխական.

Iniziále, *a. initial*, e. սկզբան (երկիրգ). ը առաջին (նշանագիր). գերագոյն. ը (հոդեին) նախագոյն.

Iniziáre, *va. initier. 3. baptiser. 4. commencer.* կատարել. միմանալ. խեղանդամ առնել. խորհրդոց. գազանական. խեղանդամական. ուսուցանել. լմնցել. ը. ընդունել յիմնիկութիւն. հաղորդ. կրօրդ առնել. 3. մկրտել. 4. սկսանել. ոտրեալ լսոս. խնդիր լինի. ներսս հանգիր լինի. խոհան. հաճախ. սկիս. հանուած լինի. եղբարկ լինի. ը. գործս. լերծ. եղբ լինի. 3. վերջին լինի. 4. գործս լսոսի.

Iniziáto, *sm. initié*, m. միմանալ խորհրդոց. խեղանդամ. իրագէտ. ոտրեալ. հանգիր. ը հաճախ.

Iniziazióne, *sf. initiation*, f. կատարութիւն. պատրաստութիւն միմանալ լմնելոյ. ինեռելութեան. ներսս ի ներս.

Inizio, *sm. commencement*, m. սկիզբն. գործ. լսոնգ. սկիս. եղիկորս. գործ.

Inizzamento, *sm. instigation*, f. գայթագուժութիւն. գրգռանութիւն. ինդիր. ելեւ ուշիս.

Inizzáre, *va. irriter.* գրգռել. գայթագուժել. ինդիր լինիլ. ելեւ ուշիս. ընդհարիլ. ինդիր լինիլ.

Injettáre, **Injezióne**, *v.* Ingettare, Ingezione.

Injúria, **Injústo**, ec. *v.* Ingiuria, Ingiusto, ec.

Inlacciáre, *va. intriguer.* յաղել. պատել. պատրել. գործս սիս ինեռելութեան. գործս. ընդհարիլ.

Inlacciársi, *vp. donner dans les filets.* անկանել յորոգայթի. գործս սիս ինեռելութեան.

Inlagársi, *vp. s'étendre comme un lac. իրեւ.* գ ցիր, նման լճի լինել. տարածանիլ. ինել ինչ ջրոյ. խոյանիլ.

Inlappolársi, *vp. se remplir de bardane. լի* լինել մորգրիկան խոտոյ. ինեռելութեան իւր. ասս ինեռելութեան գործս սիս.

Inlaqueáre, *v.* Inlacciare.

Inlato, *sm. côté*, m. կողմ. խոտ.

Inlaudábile, **Inlegittimo**, ec. *v.* Illaudabile, Illegittimo, ec.

Inlibráre, *va. mettre en équilibre, égaler.* կշռել. հաւասարել. ինեռելութեան. գեր. ընդ իրաւ.

Inlucidársi, *vp. devenir plus célèbre.* պայծառանալ. բարձանել. փառաւոր լինել. լուսեղէն. էլեռնիմոր գործ.

Inmalinconicársi, **Immalvagire**, ec. *v.* Immalinconicarsi, Immalvagire, ec.

Inmabissáre, *va. abîmer.* ընկղմացնել. անազանել. յանդունդս. ինդրոցս. ընդհարիլ. գործս.

Innacerbáre, *va. aigrir, irriter.* դառնացուցանել. գայթագուժանել. ինեռելութեան. ընդհարիլ.

Innacquaménto, *sm. action de tremper (le vin), f. 2. arrosement, m.* խառնելն ջուր (ի գինի). 2. ոռոգումն. ասս ջրոյ. 2. ասս ջրոյ.

Innacquáre, *va. tremper (le vin). 2. mitiger. 3. arroser. 4. inonder.* խառնել ջուր (ի գինի). 2. ի մանալ. 3. ոռոգանել. 4. ոռոգել. ասս ջրոյ. 2. ընդլնիլ. 3. ասս լսոնգ. 4. ինեռելութեան. եռեռեալ իւր գործս.

Innaffiaménto, *sm. arrosement, m.* ոռոգումն. ասս ջրոյ.

Innaffiáre, *va. arroser.* ոռոգանել. ի մանալ. ջրոյել. ասս ջրոյ. ասս ջրոյ. ընդլնիլ. ասս գործս.

Innaffiatójo, *sm. arrosoir*, m. ոռոգանելի. * ջրոյուց. ասս ջրոյ. գործս. գործս. ասս ջրոյ.

Innaffío, *sm. leger arrosement, m.* ոռոգումն. ասս ջրոյ.

Innagrestíre, *va. s'aigrir.* ի գիտ. գառանալ լինել. եռեռելութեան. գործս.

Innalbáre, *vn. commencer à se troubler.* սկսանել պղտորել. խառնակել. գործս ասս ջրոյ. գործս.

Innalberáre, *vn. grimper sur les arbres. 2. se cabrer. 3. se mettre en colère.* եռանել ի ծառս. 2. կանգնել. յառն կալ ձիոյ. 3. ի բարկութիւն բարկանալ բրդել. գայթագուժ. գործս ելեւ ուշիս. 2. ասս ինեռելութեան. 3. եռեռելութեան.

— *va. lever l'étendard.* գրաւ պարզել. նշան կանգնել. գործս ասս.

Innalzaménto, *sm. élévation*, f. համբարձումն. եռեռոյց ինեռելութեան. գեր.

Innalzáre, *va. élever.* համբառնալ. ամբառնալ. բարձրացուցանել. վերացուցանել. 2. բարձրացուցանել. յանգուցանել. ամենացուցանել. եռեռոյց ինեռելութեան. եռեռոյց ինեռելութեան. 2. եռեռելութեան. եռեռոյց ինեռելութեան. գեր ինեռելութեան. եռեռոյց ինեռելութեան. 2. եռեռելութեան. եռեռոյց ինեռելութեան. գեր ինեռելութեան. եռեռոյց ինեռելութեան.

— *vn.* monter , s'élever. Համրառնալ. Վերբանալ. Ելանել. Ըբնթանք. Խոյանքներ.

Innalzatúra, *sf.* élévation, f. Համբարձումն. Վերացումն. Խոյացք. Ընթանք. Ըրի՝.

Innamársi, *vp.* se joindre d'amour. Յարել ի միմեանս. Կապել սիրով. Սիրել զմիմեանս. Համակողմեան ինձ ըլլալ. Ը՝ ըլլալ. Ը՝ խիչել.

Innamicársi, *vp.* se faire ami. Բարեկամել. Բարեկամ ըլլալ. Բարեկամ ՀՀ.

Innamidáre, *va.* empeser. Օծանել. Նաշտով. Նշուտիս ածրել.

Innamoracchiaménto, *sm.* amourette, f. սիրգանկհիթիւն. սրմանք. Ը՝ ըլլալը.

Innamoracchiársi , *vp.* s'amouracher. սիրել. գանկալ. սրմեալ. Ը՝ ըլլալ. Ընկենուն ըլլալ.

Innamoraménto , *sm.* amourette, f. գանկութիւն. սրմանք. սէր. Ը՝ ըլլալը. Ընկենուն ը՝.

Innamoránte, *a.* qui inspire de l'amour. յանկուցիչ. Ձգիչ ի սէր. Ը՝ ըլլալ ընթ. Ը՝ ը՝ ըրուած. Ը՝ ընդ.

Innamorónza, *sf.* amourette, f. գանկութիւն. սէր. Ը՝ ը՝ ըլլալը.

Innamoráre , *va.* inspirer de l'amour, rendre amoureux. Վառել սիրով. բորբոքել ի սէր. Խանդակաթ առնել. յինդն Ձգել. Ը՝ ըլլալ. Ընկենուն ընթ. Ը՝ ը՝ ըրուած.

— *vn.*) devenir amoureux. Հարկա

Innamorársi , *vp.* Վառել ի սէր. Խանդակաթի լինել. Վառեալ սիրով. Ը՝ ըլլալ օմա՝. Ընկենուն.

Innamoráta , *sf.* maîtresse, f. սիրելի. Ընտրեալ. Ընկենուն.

Innamoratamènte , *av.* amoureusement. սիրով. կամակից. գանկութեամբ. Ը՝ ըլլալով. Ը՝ իւր.

Innamoratíno , a, *a.* un peu amoureux, se. սակաւ. մի խանդակաթ. Ը՝ ը՝ ըլլալ.

Innamorativo, a, *a.* qui rend amoureux. յանկուցիչ. Ձգիչ ի սէր. Ը՝ ըլլալ ընթ. Ը՝ ը՝ ըրուած.

Innamoráto , a, *a.* amoureux , se. սիրող. գանկացօղ. սրմող. 2. սիրող. սիրելի. խանդակաթ. սրմակաթ. Ը՝ ըլլալ. Ընդ՝ ը՝ ընկենուն. Ը՝ ընկենուն. Ընկենուն. Ը՝ ըլլալ.

Innamorazzaménto , *sm.* amourette, f. գանկութիւն. սրմանք. Ը՝ ը՝ ըլլալը.

Innamorazzársi , *vp.* être épris. Հարկանել ի սէր. յարել. Ը՝ ըլլալ օմա՝. Ընդ՝ ը՝ ըրուած.

Innamorbáre , *va.* infecter. ապականել. ախտ. Ընդ՝ ը՝ ըլլալ ընթ. Ը՝ ը՝ ըրուած.

Innamorbársi, *vp.* s'amouracher. սրմել. Ը՝ ը՝ ըլլալ օմա՝. Ընկենուն ընթ.

Innanellaménto , *sm.* frisure, f. խոպոպելն. 2. գանգուրք վարսից. խոպոպք. Ընդ՝ ը՝ ըլլալը. 2. Ընկենուն.

Innanelláre , *va.* friser. 2. donner l'anneau nuptial. խոպոպել. գոռել գանգուրք վարսից. 2. տալ զմատանին Հարսանեաց. Ը՝ ը՝ ըրուած. Ընկենուն ը՝. 2. Ընկենուն ը՝ ընկենուն ը՝.

Innanellàto , a, *a.* crépu , e. գանգուր. խոպոպած. Ը՝ ը՝ ըլլալ.

Innanimáre, *va.* encourager. սրտապնդել. քաջալերել. Ընկենուն ը՝ ը՝ ըրուած. Ը՝ ը՝ ըլլալը.

Innanimáto , a, *a.* animé , e. 2. inanimé , e. քաջալերեալ. սրտապնդեալ. 2. անշունչ. անշնչական. 3. անշունչ. ցուտ. չարաբաժան. Ընկենուն ը՝. 2. ընկենուն. պճեռն. ճոխ. 3. ճոռնալ. օձոտ. Ընդ՝ ը՝.

Innanimíre, *va.* donner du courage. քաջալերս տալ. սրտապնդել. Ընկենուն ը՝ ը՝ ըրուած.

Innánte,) *prep.* avant. 2. devant. յառաջ քան.

Innánti,) յառաջագոյն. 2. առաջի. Ը՝ ըլլալ. 2. Ընկենուն.

Innantichè, *c.* avant que. մինչ չեւ. յառաջ քան թէ. Ը՝ ըլլալ. Ը՝ ը՝ ը՝ ը՝.

Innánzi, sm. modèle, m. օրինակ. Ընդ՝ ը՝. Ը՝ ըլլալ.

— *prep.* avant. 2. devant. 3. au-dessus, avant tout. յառաջ. յառաջագոյն. Նախ. 2. առաջի. յանդիման. 3. առաւել. աւելի. առաւել քան. Ը՝ ըլլալ. Ընկենուն. Ը՝ ը՝ ը՝ ը՝ ը՝ ը՝. 2. Ընկենուն. Ընկենուն. 3. Ը՝ ը՝ ը՝.

— l'alba, avant l'aurore. վաղ քան զընդառաւօտն. ընդ արշալոյսն. ընդ առաւօտն. առաւօտեայ. Ընդ՝ ը՝ Ընկենուն.

— *av.* plutôt, mieux. 2. ensuite, après. 3. avant. 4. plus avant. առաւել. նախառաջ. 2. յետոյ. ապա յետոյ. 3. ընդ առաջ. առաջի. 4. յառաջ. յառաջ գոյս. Ը՝ ը՝. 2. օձոտ. 3. Ընկենուն. Ընկենուն. 4. Ընդ՝ ը՝.

— tratto, préalablement. Նախ. յառաջ քան զամենայն ինչ. Ընկենուն. Ը՝ ը՝ ը՝ ը՝.

Andare —, avancer, aller en avant. 2. être exécuté. յառաջել. յառաջագէմ լինել. զարգանալ. Ը՝ յառաջել. 2. ի գլուխ ելանել. կատարիլ. Ը՝ ը՝ ը՝ ը՝ ը՝

ահա վկայել. 2. ահա ներկե. ահա ներկեր. 2. ահա ներկերով ներկված:

Innanzi chè, *c. avant que.* մինչ չեւ. յառաջ քան. եւ վկ. եւ ներկայիս:

Innanzipenültimo, a, *a. antépenultième.* առաջին քան զերկրորդայն վերջնոյն. երրորդն ի վերջնոյն. ոմն իւրաքանչիւրան եւ վկ. ոմն իւրաքանչիւրին:

Innaridire, va. *dessécher.* ցամաքեցուցանել. ի ցաւրանել:

— *vn. devenir sec.* ցամաքել. ի ցաւրանալ:

Innário, *sm. recueil d'hymnes*, m. մատենագրութիւն. երգարան. * շարականոց. * շարականոն. տետրակ շարականի. ի շարականն վկ:

Innarpicare, *vn.* grimper. մագլել. ի վեր մագլել. ի ցորձանալ. ի ցորձանաբար ելթնալ:

Innarrabile, *a. inénarrable.* անպատում. անթեք. ի ներ. ի ներկայ:

Innarrare, *va. donner des arrhes. 2. assurer.* 3. narrer. տալ գրաւական, առհաւատեալ. 2. յիւրացնել առնել. հաստատել. 3. պատմել. ի ներկն վերին. 2. ի ներկն ներկեր. 3. ի ներս ներկեր:

Innarsiciàto, *sm. brûlure*, f. պրեցած. ապի, տեղի պրեցածոյ. ի ներկն. ի ներկն ներկեր:

— *a. a. havi, hâlé, e.* պրեալ. ի ներկն:

Innascóndere, *va.* cacher. ի ծպտութեանել. ի ներկներել:

Innascondibile, *a. qu'on ne peut cacher.* անծպտութեան. ի ներկներելի:

Innascóso, a, *a.* caché, e. ի ծպտութեալ. ի ներկներել. ի ներկել:

Innaspare, *va.* dévider. 2. radoter. առնուլ գաւազի ի վերայ կանգնոյ. բոլորակ գործել գաւազանի. * կարճառաւ անդրեան. * կարճել. 2. չիմեմել. խառնակել. անակել. դանդաղել. ի ներկն ներկեր ի ներկներ. 2. ի ներկներ ներկերեն. ի ներկներել:

Innaspatúra, *sf.* dévidage, m. գաւազանի ի վերայ կանգնոյ. ի ներկն ներկ. ի ներկներ:

Innaspriménto, *sm.* exaspération, âcreté, f. խառնակութիւն. դաժանութիւն. ի ներկներ. ի ներկներել:

Innasprire, *va.* rendre rude et dur. 2. endurcir. 3. aigrir. խրատ, անհարթ գերբակ գործել. 2. կարծրացուցանել. խառնացուցանել (գրբեական դերձին մինչեւ չմարմեալ այլ եւս հալել). 3. դառնացուցանել. զայրացուցանել. ի ներկ. ի ներս. ի ներկ պատրեն ներկեր. 2. (Հոմանիկ) ի ներկներել. 3. ի ներկներել. ի ներկներել:

— *vn.* devenir rude. խրատ, անհարթ լինել. խառնանալ. ի ներկ պատրեն ներկ. ի ներկներել:

Innáto, a, *a.* inné, e. բնածին. բնածին. բնակատար. ի ներկ. ի ներկ. ի ներկներ:

Innaturále, *a. qui n'est pas naturel, le.* անբնական. անբնական. չբնակատար. ի ներկներեն ներկեր. ի ներկներել ներկեր. ի ներկներ:

Innaurare, *va.* dorer. ոսկեզել. գաւազ ոսկւով. ի ներկներել:

Innaveràre, *va.* transpercer. ի ներկ չմեմել (գերեզ, գաւազ). ի ներկել. ի ներկներել. ի ներկներել:

Innavertènza, *sf.* inadvertance, f. չգիտութիւն. չդիտելն միտ. 2. յանդգնակ չմտագրութեան. ի ներկներ. 2. ի ներկներ ի ներկներ ի ներկներ ի ներկներ. 2. ի ներկներ ի ներկներ ի ներկներ ի ներկներ:

Innavigàbile, *a. innavigable.* 2. *incapable à naviguer, à voyager.* (Տաճ) անագնաց կամ զոր չէ մարթի երեսս անագնաց գնացիք. 2. (նաւ) որով չմարթի գնալ կամ անագնագնաց. ի ներկներ (ի ներկներ). ի ներկներ ի ներկներ. 2. ի ներկներ. ի ներկներ ի ներկներ ի ներկներ (ի ներկներ):

Innebbiársi, *vp. s'obscurcir*, se couvrir de nuages. 2. avoir la berlue. պղտորել (օդդ). մի անալ. անգնանալ. 2. չգնալ. ներկներ. ի ներկներ. ի ներկներ. ի ներկներ:

Innebbriamènto, *sm.* ivresse, f. արբեցութիւն. ի ներկներ:

Innebbriáre, *va.* enivrer. արբեցուցանել. ի ներկներ. ի ներկներ:

— *vn.* s'enivrer. արբենալ. ի ներկ:

Innebbriársi, *vp.* ի ներկ ոչնչ. ի ներկ:

Innebbriazióne, *sf. v.* Innebbriamento.

Innegábile, *a. incontestable.* հաստատուն. չկարելի. ստանդ ապատանդ. զորվի չէ մարթի յուզական լինել. ի ներկներ ի ներկներ. ի ներկներ:

Inneggiáre, *va.* chanter des hymnes. 2. composer des hymnes. օրհնել. երգել. 2. յարգարել երգս. օրհնութիւնս. ի ներկներ ի ներկներ. 2. ի ներկներ ի ներկներ ի ներկներ:

Innenarràbile, *v.* Innarrabile.

Innequizia, *sf. mechanceté*, f. չարութիւն. ի ներկներ. ի ներկներ:

Innerpicare, *v.* Innarpicare.

Innesso, a, *a. inséré, e.* մանեալ. յառնեալ. խառնեալ. ի ներկ. ի ներկ. ի ներկ:

Innestagióne, *sf.* greffe, f. պատուաստ.

Innestamènto, *sm.* պատուաստութիւն. ի ներկներ. ի ներկ:

Innestáre, *va. enter, greffer.* 2. *joindre.* 3. *inoculer.* պատուաստել. 2. պատուաստել. յարել. կցել. 3. պատուաստել. գիարդիներ. Հարդարել գծառուն գործելն ի ներկ պատ. ի ներկներ. ի ներկներ. 2. ի ներկներ. 3. ի ներկներ. ի ներկներ ի ներկներ:

Innestáto, *sm. endroit de la greffe*, m. պատուաստեալ տեղին. ի ներկներ ի ներկներ ի ներկներ. ի ներկներ:

Innestatójo, *sm.* greffoir, m. յատոց պատուաստելոյ. ի ներկներ. ի ներկներ ի ներկներ ի ներկներ:

Innestatóre, *sm.* greffeur, m. պատուաստիչ. ի ներկներ. ի ներկներ:

Innestatúra, *sf.* greffe, f. 2. place où la plante est entée, f. պատուաստելեն. 2. պատուաստեալ տեղին. ի ներկներ. 2. ի ներկներ:

Innesto, *sm. ente*, greffe, f. 2. jonction, f. պատուաստիչ. 2. յարկ. ի ներկներ. ի ներկներ. 2. ի ներկներ. ի ներկներ ի ներկներ:

— del vajuolo, inoculation de la petite verole. պատուաստիչ գնաւորին. Հարդարելն գծառուն գործելն ի ներկ պատ. ի ներկներ ի ներկ:

— *a. a. enté, e.* պատուաստեալ. պատիճեալ. ի ներկներ:

Innito, *sm. hennissement*, m. ձիունիւն. ձիւնիւն. ձիւնիւն։

Inno, *sm. hymne*, m. օրհնութիւն. երգ. նուագ. * չարական. լաւութիւն. գովաբանութիւն։

Innobbedienza, *sf. désobéissance*, f. անհնազանդութիւն. անհամբերութիւն։

Innobilezza, *sf. roture*, f. չազնուութիւն։

Innobilità, *sf. roture*, f. չազնուութիւն. ռամկութիւն. ցածութիւն. ցածրութիւն։

Innocente, *a. innocent, e. անմեղ. անպարտ. արդար. 2. անվնաս. չվնասակար. 3. պարզամիտ. մանուկ. ռամկական. ցածրագոյն. ցածրոգի. պզտիկամիտ. 2. ապերախտ. չերախտագէտ. գործ. 3. ինքնաբուխ. գործ. 4. ինքնաբերաբար. գործ. 5. ինքնաբերական. գործ։*

Innocentemente, *av. innocemment. անմեղաբար. առանց չարութեան. մանկամիտաբար. պարզ. ռամկականաբար. ինքնաբերաբար։*

Innocenza, *sf. innocence*, f. *3. chose innocente*, f. անմեղութիւն. անպարտութիւն. ամբիծութիւն. 2. վնասազերծութիւն. ցածրագոյնութիւն. 3. չվնասակարութիւն. ռամկականութիւն. ցածրոգութիւն. 2. ինքնաբերականութիւն. գործ. 3. ապերախտութիւն. գործ։

Innodiare, *va. hair. ատել. թշնամանել։*

Innoliare, *v. Inoliare.*

Innoltrarsi, *vp. s'avancer. յառաջ թռչել. առաջագոյն մտնել. ներթափանցել. ներքն ներթափ. ներքին։*

Innóltre, *av. en outre, de plus. գոգհետ. եւս. նա եւ. գոհետ. գոհացի. գոհ։*

Innomabile, *v. Innominabile.*

Innomare, *v. Innominare.*

Innominabile, *a. qu'on ne peut nommer. անանուն. զոր չէ յարմար անուանել. ոչ վերնոյ. ներքնոյ. ներքին։*

Innominando, *a, a. exécrable. անէնա. անպարկեշտ. չատելի. յանիանալի. անէծք. գործ. նզովելի։*

Innominare, *va. nommer. անուանել. ասել։*

Innominatamente, *av. sans nommer. առանց անուանելոյ. ասելոյ վերոյիշեալ. ասելոյ վերոյիշեալ։*

Innominato, *a, a. anonyme. անանուն. ասելոյ. ասել եղած։*

Ossa innominate, *os innominés*, m. pl. *անանուն ոսկերք. երկու ոսկերք զոյական. ֆայնած ոսկերք։*

Innondare, *va. inonder. ողողանել. 2. ծածկել յեղեղ բազմութեամբ. յորդել. (ասր) գալեաք. ներքին. ներքինել. 2. (ներքինի) գալեաք։*

Innoranza, *sf. honneur*, m. *պատիւ. երկիւղ։*

Innorare, *va. dorer. 2. honorer. ոսկւով օծանել. 2. պատուել. երկրպագանել. 2. երկիւղ բերանել կինել։*

Innossio, *a, a. innocent, e. անմեղ. անվնաս. չվնասակար. ասելոյ. գործ։*

Innostrare, *va. couvrir de pourpre. 2. teindre de pourpre. 3. orner. գորգապել. ծածկել ծիրանաւոր. 2. ծիրանեզոյն ներկանել. 3. պատանել. երեսներկին իւր ներկեալ. գեղանիանալ. 2. ել գեղանալ. 3. գեղանիանալ։*

Innottusire, *vn. s'émousser. բթիլ. չսրանալ. * գուրանալ. ապչալ. ապօր ալեաք. ապօրչանալ։*

Innovare, *va. innover. նորոգել. նորանաւոտ. նորանիւս անել. նորանիւս անանիանել. նորհնել. նորհնին կինել. նորին չէ նորհնարար. գործ։*

Innovatore, *sm. novateur, innovateur*, m. *նորոգիչ. որ սիրէ նորանիւս անանիանել. նորարարութեան սիրեալ. նորին չէ նորհնարար։*

Innovazione, *sf. innovation*, f. *նորոգութիւն. նորանաւոտ. նորանիւք. գործ. նորհնին կինել. նորհնարար. գործ։*

Innovellare, *va. renouveler. նորոգել. նորհնել։*

Innubbidienza, *sf. désobéissance*, f. անհնազանդութիւն. անհամբերութիւն։

Innudità, *sf. nudité*, f. մերկութիւն. ապերչութիւն. ապերանութիւն։

Innumerabile, *a. innombrable. անթիւ. անչափ. անչուք. անչուք. ոչխարանիւ. անհնար. անչնարին։*

Innumerabilità, *sf. multitude innombrable*, f. *անթիւ. չափաւորութիւն. անթուանութիւն. ապերանութիւն։*

Innumerabilmente, *av. sans nombre. անչափ. ի բազմութիւն. առանց չափաւորի. անթուանութիւն։*

Innumerare, *va. nombrer, joindre. թուել. չափաւորել. ասչին. ֆայնել։*

Innumerevole, *v. Innumerabile.*

Innuovare, *v. Innovare.*

Innuzolire, *va. chatouiller, donner envie. խոցոտել. ցանկութիւն ցանել. հաճելիանել. ներքին կինել։*

Inobbedíente, *a. désobéissant, e. անհնազանդ. անհամառ. խիտ. անհամառ. անյոյս. անհոգ. ապերչանալ։*

Inobbedienza, *sf. désobéissance*, f. անհնազանդութիւն. անհամառութիւն. անհամառութիւն. անհոգ. ապերչանալ։*

Inocchiare, *va. écussonner. պատուանալ պատկերել. ալեաք. գեղանիանալ. ներքին կինել։*

In occulto, *av. en secret. ի ծածուկ. գաղտակի. ներքինել։*

Inoculare, *va. inoculer. 2. écussonner. պատուանալ գնալութեամբ. հաղորդել գեղանիկ զօրութիւն ծառի ասչի. 2. պատուանալ պատկերել. ալեաք. գեղանիանալ. 2. գեղանիանալ ներքին կինել։*

Inoculazione, *sf. inoculation*, f. *պատուանալութեան գնալութիւն. հաղորդելի գեղանիկ զօրութիւն ծառի ասչի. ալեաք. գեղանիանալ։*

Inodiare, *va. haïr. ատել. ներքինել։*

Inodorabile, *a. inodore. առանց հոտոյ։*

Inodorifero, *a, a. inodore. առանց հոտոյ. ցածրոգ. բուրեալ կինել։*

Inoffensibile, *a. invulnerable. անպատանելի. զոր չէ յարմար վիրաւորել. խոցոտանելոյ։*

Inofficiosità, *sf. inofficiosité*, f. *անիրատութիւն. (ասելին) յաւէրակատարելութեան գործեան. (ասելին) ծառայելութեան. ոչ ասելոյ ասելոյ անելոյ ասելոյ ներքին կինել։*

Inofficioso, *a, a. inofficieux, se. 2. incivil, e. անիրատ. գոյիչ. (ասել) ոչ ասելոյ ասելոյ գործ. ասելոյ ասելոյ ասելոյ ասելոյ*

ժամանակութիւնն ասշմանիցի. 2. տմարդի. չհնազանդ. համառօտ. Խստին. կերպ խօսելով. 2. խօրհուրդ. խստութիւն.

Inoliare, va. huiler. 2. donner l'extrême-onction. իղեղ. օծանել, իւղով. 2. տալ գվիրգին օծումն. պատրաստ գերդն յետին օծումեան. խոլտաի. հաց տրուած. 2. պատն տիրելու վիրաց.

Essence inoliato, devenir mûr (en parlant des olives). պատրաստ. հասանել (ձիթապտղոյ). (ձիթին) կերկնչել, տօշաի, տիրելնիցի.

Inoliato, a, a. huilé, e. 2. qui a reçu les saintes huiles. իւղով. օծեալ, իւղով. 2. որ ընկալեալ է գվիրգին օծումն. հաց տրուած. խոլտացեալ. հաւլեալ. 2. պատն տիրելի տալեալ.

Inolmársi, vp. se couvrir d'ormes, produire des ormes. լեռն, լի լինել կնձնեաւք. բուսացանել կնձնիս. գորս տալ կնձնիցք.

Inoltrársi, vp. s'avancer. յառալ խոցալ. յառաջել. խնդրի ծայրն. կիմնիս.

Inoltre, av. en outre, de plus. եւս. գործով. ծայրագոյն. եւս եւս. գանձան հասոյ. գանձան գանձ ծայր.

Inombrare, va. ombrager, couvrir d'ombre. ստուեր առնել. ստուերացնել. ստուերացնաւ. ծածկել կնիս. ծածկելիս ծածկերիս. ծածկել ստուերս.

Inombrársi, vp. s'obscurcir. մթնանալ. նանձանալ. ծաղրիլ.

Inondamento, sm. v. Inondazione.

Inondánte, a. qui inonde. ողողիչ. գանան, գանան (ասա).

Inondáre, va. inonder. ողողանել. հեղեղանել. 2. լեռ, ծածկել բազմութեամբ. յորդել. գնիել. խալալ. ծաւալ. (ասա) գանան, ծածկիս. 2. (ճանճ) գանան, տօշաի.

Inondazióne, sf. inondation, f. հեղեղք. ազդ. յորդութիւն. ուխտ. ծաւալութիւն. ասա ծաւալեցուածք. ուխտ (ասա) գանան.

Inonestà, sf. malhonnêteté, f. անամօթութիւն. յկատելութիւն. անպատշաճութիւն. ծանոթութիւն. ծանրաբարոյութիւն. պիտանի ծանրաբարոյութիւն.

Inonesto, a, a. malhonnête. անամօթ. լկատ. ծիր. անպատշաճ. ծանրաբարոյ. ծանրաբարոյ. ծանրաբարոյ.

Inonorato, a, a. déshonoré, e. անպատիւ. անարգ. անարգեալ. ծանրաբարոյ.

I'nope, a. pauvre, indigent, e. աղքատ. չքաւոր. կարօտեալ. ծանրաբարոյ. ծանրաբարոյ.

Inoperante,) a. inactif, ve. անգործ. գանան.

Inoperoso, a,) տարի. ծանրաբարոյ. գործ.

Inopia, sf. indigence, f. աղքատութիւն. կարօտութիւն. չքաւորութիւն. ծանրաբարոյութիւն. ծանրաբարոյութիւն. ծանրաբարոյութիւն.

Inopinábile, a. incroyable. անկարելի. ծանրաբարոյ անկարելի. անկարելի. անկարելի.

Inopinatamente, av. inopinément. յանկարծ. յանկարծակի. յայրակարծից. անաչալ. անանկարծ. ասել-ընելի. ասանկարծ ընելի.

Inopináto, a, a. imprévu, inopiné, e. անդրան. անպատրաստ. յանկարծագոյն. ընդել. ծանրաբարոյ ընելանելի. ասանկարծակի. ասանկարծակի.

Inopportunamente, av. mal-à-propos. տարաժամ. յանհամ ժամու. ծանրաբարոյ. անկարելի.

Inopportúno, a, a. hors de saison, intempestif, ve. 2. importun, e. անհամ. տարաժամ. 2. անհնարաւոր. անհնարաւորութեան. անհնարագրելի. ծանրաբարոյ. ծանրաբարոյ. անկարելի.

Inoráre, va. dorer. 2. honorer. 3. prier. գրասպիլ. օծանել. ոսկով. 2. պատուել. մեծարել. 3. պատարել. խոլտացեալ. 2. ծանրաբարոյ. 3. խոլտացեալ. խոլտացեալ. ծանրաբարոյ.

Inordinatamente, av. confusément. յանկարգ. խառն ի խառն. ծանրաբարոյ. ընդ ինքնին. ծանրաբարոյ.

Inordinatezza, sf. désordre, m. անկարգութիւն. չհնազանդութիւն. ծանրաբարոյութիւն. ծանրաբարոյութիւն.

Inordinato, a, a. désordonné, e. անկարգ. խառն ի խառնուածս. չհամընթաց. ծանրաբարոյ. ծանրաբարոյ. ծանրաբարոյ.

Inorgogliáre, va. enorgueillir. ամբարտաւանացուցանել. ամբարտաւանացնել. ծանրաբարոյացնել. ծանրաբարոյացնել. ծանրաբարոյացնել.

Inorgogliársi, vp. devenir orgueilleux. ամբարտաւանել. յկալ. ամբարտաւանել. ծանրաբարոյանալ. ծանրաբարոյանալ. ծանրաբարոյանալ.

Inórme,) a. énorme. անչափ. անհնարագոյն. ծանրաբարոյ.

Inórmo, a,) ծանրաբարոյ. ծանրաբարոյ.

Inornáto, a, a. qui n'est pas orné, e. անգարդ. անշնորհալի. անպերճ. ծանրաբարոյ. ծանրաբարոյ.

Inorpellamento, sm. oripeau, m. 2 fard, déguisement, m. գրասպիլ պղծի ներկոյ. 2. պատճառանք ընդդէմ. ծանրաբարոյ. 2. ծանրաբարոյ. ծանրաբարոյ.

Inorpellare, va. orner de clinquant. 2. déguiser. գարդարել ներկոյ. 2. ծանրաբարոյ. ծանրաբարոյ. 2. ծանրաբարոյ. ծանրաբարոյ. ծանրաբարոյ.

Inorpellatúra, sf. v. Inorpellamento.

Inorrato, a, a. honoré, e. պատուեալ. խնամեալ.

Inorribilire, va. rendre plus effroyable. կարի ևս ահագին գործել. ծանրաբարոյ. ծանրաբարոյ.

Inorridire, va. épouvanter. զարհուրեցուցանել. ծանրաբարոյ.

— vn. s'effrayer. սոսկալ. սարսափել. զարհուրել. զահի հարկանել. պակչել. ծանրաբարոյ. ծանրաբարոյ.

Inosculamento, sm.) inosculation, anastomoser.

Inosculazione, sf.) մոսք, ի. համընդհանուր. միաբերանութիւն խողովակաց. երակաց. ծանրաբարոյ. ծանրաբարոյ. ծանրաբարոյ.

Inosculársi, vp. s'anastomoser. համընդհանուր. երակաց զիմեանս. խառնել. ծանրաբարոյ. ծանրաբարոյ.

Inospitále, *a. inhospitalier*, *e. barbare.* 2. *inhabitable*, *impraticable.* - Հիւրասէրասց · օտարասէրասց · անմարդի · բարբարոս · 2. անչէն · անասպան · Պատճէն ի բազում կինսերն · Յանապատեսցին Իսրայէլ · 2. ջուրն պատճառ ... ինչ օրհասի իերի օրհասն ·

Inospitalità, *sf. inhospitalité*, *f. barbarie* · անմարդութիւն · մարդատելութիւն բարբ · Պատճէն ի բազում կինսերն · Յանապատեսցին իերի · Իսրայէլացիք ·

Inospite, *a. solitaire*, *désert*, *e. inhospitalier* · անմարդ · անասպան · ջօրհասելոց · օտարի ընդ երկրի ·

Inossare, *va. couvrir d'un enduit fait avec des os.* պատել, ծեփել զիրուագ ոսկերաց ծեփոյ ընդ յետս ըմբոնի ·

— *vn. pousser les dents.* գալ ատամանց · ոչ ըմբռնիմ ·

Inosservabile, *a. qu'on ne peut observer.* աներկայ գիտելոյ · աներկայ դիտելոյ · անբռնական · ինքնին ըմբռնական · գաղտնելոյ ·

Inosservabilmente, *av. sans pouvoir observer.* մինչեւ չկարել գիտել · առանց կարելոյն ինչ դիտելոյ · ոչ ինչ ի ներքինն ինչ ելեալ ·

Inosservanza, *sf. inobservation*, *f.* անփութութիւն · օրէնսգանցութիւն · պատուիրանագանցութիւն · Զ-չկարէի գտանել նմա հանդիպել · 2. ներքինն պղտոր · հանդիպելի · 2. ներքնամած գաղտնի · ներքնամած իսոհեմանց ·

Inosservato, *a, a. échappé aux regards.* 2. *qui n'est pas rempli.* չկիսանալ · չանհանալ · Յաճախել յաչսոյ · 2. չլսալ · գանձալ · պիտիցի ըմբռնելն · Ներսինն իսոյնն · 2. չեղեալ օրհասել · Ներսինն իսոյնն · 2. չեղեալ օրհասել · Ներսինն իսոյնն ·

Inossire, *vn. durcir*, *s'ossifier.* խառնալ իրրեւ զոսկր · կարծրանալ · ոսկրեալ ներծծիր · ոսկրանիլ ·

Inostrare, *va. couvrir de pourpre.* 2. *teindre en pourpre.* Յագնել ի կրասեաց · 2. ներկել ընդ կրասեաց · 2. ալ. ներկել ընդ նեղկանել · ալ իւր, նոյնելոյն իւր ներկիչ · 2. ալ. պղտանի ·

Inottusire, *va. s'émousser.* բթել. *զամբակ. (պղտիկ) ոսկրանիլ ·

In poi, *prep. excepté.* բաց ի··· բայց ընդայն · բայց · բայն · Ոչ ·

Inquartare, *va. écarteler.* 2. *inserer une devise dans un quartier de l'écusson.* ընդ չորս բաժանել զինչիչն · 2 · Յառաջանել · գնալ ի չորիս մասին կրկոյ · ոչորիլ ոչորելիս · 2. Ի չորեքին կերեսանցին ճեռս ·

Inquartatura, *sf. écartelure*, *f. le corps écartelé* · անդամ մի կրկոյ · ոչորիլ ոչորելոյ ·

Inquierire, *va. s'enquerir.* ինդրել · խուզել · ոչոնել · ինքնահաս լինել ·

Inquietà, *sf. inquiétude*, *f.* անշանդաստութիւն · վիշտ · անձկութիւն · բռնահոգուզբութիւն · պնդութիւն ·

Inquietamente, *av. avec inquiétude.* 2. *impatiemment.* ինդրելեաւք · 2 · կարճմտութեամբ · զանձիւ ինչ · բռնահոգուզբութիւն · 2 · անդորրութիւն ·

Inquietare, *va. inquiéter.* անշանդաստ, աշխատ առնել · խռովել · յանել · ինդրել · ոչնդրել · ոչնդրութ · բռնահոգուզբ լինել · ոչնդրել վիշտ · ընկճեցնել ·

Inquietazione, *sf. inquiétude*, *f.* անշանդաստ · Inquietezza, *sm.* անհանգիստ · անհանգստութիւն · վիշտ · բռնահոգուզբութիւն · պնդութիւն · պնդուզբութիւն ·

Inquietire, *v.* Inquietare.

Inquieto, *a, a. inquiet*, *e.* 2. *inquiétant.* անշանդաստ · խռովեալ · տառապեալ · ներպեալ · յանելով · խռովեալ · 2. տառապեցուցիչ · ներչիչ · Տանջասպատիս · պնդութ ոչորիս · բռնահոգուզբ · ոչորիչ · 2. պնդութ · բռնահոգուզբ · Խոհեմ · ոչորիչ · 2. պնդութ · զանձիւ ինչ · զանձիչ վիշտ ·

Inquietudine, *sf. inquiétude*, *f.* անշանդաստութիւն · անհանգիստութիւն · ներպութիւն · վիշտ · անձկութիւն · ոչնդրութիւն · պնդութ · ոչորիչ ·

Inquilino, *sm. locataire*, *m.* 2. *nouveau venu dans une ville*, *étranger*, *e. qui habite dans une ville.* 2 · Նորին ի գաղաքն · ոչորիչ · 2 · Նորին ի գաղաքն · Նորին ի գաղաքն · Նորին ի գաղաքն

օլմբ. 2. հեռախոս, պեռն օլմբ. ռմխոթըմ-ՀՃ.

Inrudire, va. rendre rude. խոշոր, անհարմար, անպատշաճ գործել. ֆոռա, խոշոռ խոռոռ ելինել. ռերելինելը.

— va. devenir rude. խոշոր, անպատշաճ, անշարժար լինել. ֆոռա, խոշոռ խոռոռ օլմբ. ռերելինելը.

Insaccare, va. ensacher. 2 avaler. գնել ի քրձի· ապառնել ի քսակն. 2· կլանել· լափել. ապառնել. ղռմլալ, ռեռելը ֆռմի. 2· խոռիմբ. խռմլըրըմբ.

— vn. entrer. 2. tomber dans un piege. մտանել. 2. անկանել ի ծուղակս· խէբէի ևիրմի. 2· ռռմլալը ռիրմլեն.

Insaccocciare, va. empocher. արկանել ի քսակ Հանդերձին. * գրպանել. ճեղմնե ռՃ-ՀՃ.

Insalare, va. saler. 2. agir avec prudence, avec adresse. յաղել· ազ արկանել· ռպի Համեմել. 2· առնել, գործել խմաստութեամբ, Ճարտարութեամբ· կշռել. ռռմլալը. ռռլ ֆռմի. 2· ֆէբռեի ելէ. ռերէրեի ելէ ևիրմի· ելէլըռե պելմե· ևոբՃ-ՀՃ.

Ella m'è stata insalata, on me l'a bien salée, bien poivrée, այն ինչ կարի մեծագնի եղեւ ինձ· գոծո չըզ ռեռռբռռ·

Insalārsi, vn. devenir salé. աղի, ազատուր լինել. ռռալըռ օլմբ. ռռալըռլըռնեի.

Insalāta, sf. salade, f. յաղեալ Հացաթռ. խռատա յաղեալ. * ազգան· 2. Ճուէն, ռիս յաղեալ եւ Հանդերձեալ Ճիմով եւ քացռյաթով· 3· Հացաթ գնդաձեւ. խռատա յաղելի. * ազգան· ռռալեռ·

Insalatājo, sm. vendeur de salade, m. վաճառող խռատաթիղ յաղելեաց· * ազգանավաճառ. ռռլըՃռնեը.

Insalato, a, a. salé, e. 2. fig. spirituel, le. յաղեալ· 2· ազռմիտ. Հանճարեղ· կռռռվաճառ. ռռալըռլելը. ռռալըռ· 2· էբէրեի· ռՃեի·

Insalatūra, sf. salaison, f. 3. saumure, f. sel, m. յաղելն· 2· ժամանակ յաղելոյ· 3· ազռմաթ· ազ ռռալըռ· 2· ռռլըռռռ էբէրեը. ռռալըռլռճռի էբէրեն· 3· ռռլըռռռռ· ռռալ·

Insaldabile, a. qu'on ne peut souder, cotter. զոր չէ մարթի զոդել, ժամուցանել· լեՃիՀ լեՃիբ. խռեէլռալ·

Insaldare, va. empeser, cotter. 2. assurer. օձանել. ՀաչՀով· Հուզով· ժամուցանել· պինդ. 2· Հաստատուել· զօրացուցանել· ամրացուցանել· ՃէլռՃռ ռերէրեի· ռռճլըռ-Ճռ. 2· ևռեէլըՃբռռճռ· 3· ռռռդեի ևիրմի· ռռՀիլելիրմի·

Insaleggiare, va. saupoudrer de sel. ազ ցանել. ռռալ ֆռմի·

Insalinare, va. saler. յաղել· ռռալըռլռճռ·

Insalsārsi, vp. devenir salé. ազի, ազատուր լինել. ռռալըռ օլմբ·

Insalūbre, a. insalubre, malsain, e. ՃԱռռկռռ· Ճիասին ռռռդեմ ելեի· ըռբռրլը· ռռՀլըլը ռեռեբլի· ռիռՀբռ·

Insalutānte, a. qui ne salue pas. որ չռռյ ռռՃիր ողջոյն· ռեռռ՚ ՀերՃեչեն·

Insalutāto, a, a. sans être salué, e. ռռոզ ՀղյՀ· ռռռնոց ողջոյն ինչ ընդունելոյ· ռեռռբռռ· ռեր ռեռռ՚ ռռՃեչեռ·

Insalvābile, a. qui ne peut se sauver. որ չկարէ փրկուիլ Հասանել· ռռռնոց փրկելոյ· ֆռռՃռռռռ. ևեէռռ օլմբ·

Insalvaticare, va. rendre sauvage. վայրեցնել·

Insalvatichire, Ֆի. ռռՃռզի գործել· ևեէռռեի. ևէբռռռ ելինել·

— vn. devenir sauvage, se couvrir de ronces. 2. fig. devenir grossier, sauvage. անռռռռռռալ· լի լինել խռռռռզի վայրենութեամբ· Ճռմեի՚ ռռռցռռռռ զ. 2· վայրենռռռալ. չիՃռռռռռ, վայրենռռռռ, ռռՃռզի լինել· օշՃռռռ ռեբռռբռ. ևեէռռեի օլմբ. ռռռլը լըռեէռռռռռ օլմբ· 2· ևռռռռռ. ևեռռբռռռռ օլմբ·

Insanabile, a. incurable, sans remède. անբժշկական· անբժշկելիութեան· ռռռնոց բռռժշկռռելութեան· ռիռռլելելը· լեՃռ ռռռռռռ ՃռռռռռռռռռՃ·

Insanabilmente, av. sans espoir de guérison. ռռռնոց յուսոյ ապաբժշկելոյ· ռռռնոց ռեռռ կռռռելութեան բռժշկելութեան· ռիռռլելելի ռռռռռռռռռռռռռռռ·

Insanamente, av. follement. յիմարռռելի ևռռռռ. ռռռռռռելի ևռռռ· ռիՃռեի լեռ·

Insanguināre, va. ensanglanter. յարեան ներմաւեալ յարեանի արեամբ· գեռռ պռռռլըռբռռռ· գռռռ պռռռռ. գռռլելելռ ելինել·

Insania, sf. folie, fureur, f. մոլուԹիւն. չամրաշեալ կատաղութիւն. յիմարութիւն· ռիռլելելռ· ռիռռռլելռ· ռեՃռռռռռռ·

Insanīente, a. frénétique. մոլի· չամրաչ· յիմար· մոլեկան· մոլեգին· մոլեալ· ռիռռռռռ. լըռեէռռռ· ռեՃռռռ·

Insanire, va. rendre fou. խելացնորեցուցանել, յիմարեցուցանել· ռիռլելելռեի՚ ռռ ռբռռռռ·

— vn. devenir fou. յիմարել· չամրչել· մոլեգնել· լըռբռռռռռ· ռռՃռռ·

Insano, a, a. fou, folle, insensé, e. յիմար· մոլեկան· մոլեգին· ռիռլե· ռեՃռռռռռ·

Insapiénza, sf. ignorance, folie, f. անխմաութիւն. անմտութիւն· ռեՃռբռլըռե· ռիռլելե·

Insaponāre, va. savonner. 2. flatter, cajoler. լուանալ, օձանել ռՃռռռռռռռ· * ռռռռռռռռռռռռռռռ

լինել, ապահով. կատարել. էնէիան ջնջել, ոչնչացնել. էնէիանը պատրաստել. ֆոտոգրաֆել.

Insatollable, ի. a. insatiable. անյագ. ոչյ.

Insaturable, ի. ած.

Insavorrare, va. lester. լեցուլ գնալն խոչընդոտել. խիստ ծանրաբեռնել. ուռչոտ ձևնալ.

Insaziable, a. insatiable. անյագ. ոչյնալ. ոչյասողաց.

Insaziabilità, sf. insatiabilité, grande avidité, f. անյագութիւն. անյագ ցանկութիւն. ոչյնալութիւն. ոչյասողացութիւն.

Insaziabilmente, av. insatiablement. անյագ. առանց յագելոյ. առանց յագելոյ. ոչյնալ. ոչյասողաց. ած ինչպէս պէտք է.

Insaziectà, v. Insaziabilità.

Inscampabile, a. inevitable. անխոյս. անխոյս. անխոյս

չական. անվերժական. այրելուչ. հոժարաբար. ինքնակամ. պարտաւոր.

Inseparabilmente, *av. inseparablement.* անբաժանելի կերպով. անբաժանելիապէս. անբաժան կապակցութեամբ. հոժարաբար. անհրաժեշտ կերպով. անհրաժեշտաբար.

Inseparabilmente, *av. inseparablement.* անբաժանելի կերպով. անբաժանելիապէս. անբաժան կապակցութեամբ. հոժարաբար. անհրաժեշտ կերպով. անհրաժեշտաբար.

Insepólto, a, *a. non enterré, e. qui n'est point enseveli.* անթաղ. անթաղելի. անթաղ. անթաղելի.

Insepoltúra, *sf. privation de sépulture,* f. անթաղ. զրկանք թաղելու. չթաղելը. թաղման իրաւունքից զրկուած. անթաղի վիճակ. անթաղելի վիճակ. անթաղելիութիւն.

Insepólto, v. Insepolto.

Inserenáre, *va. éclaircir, rasséréner.* պարզել. յստակեցուցանել. պարզ. պարզեցնել. յստակեցուցանել. պարզ. պարզեցնել.

Inserimento, *sm. insertion,* f. խառնելը. յեղուցը. յանելութիւն. խառնուածք. ներմուծանելը. ներմուծանելը.

Inserire, *va. insérer, faire entrer.* 2. *enter, greffer.* պատուանդել. խառնել. յեղուցը. 2. յանելութիւն. յարել. յեղուցը. պատուանդել. 3. պատուանդել. ներդրել. ներմուծել. ներդրել. ներմուծել. 2. ներս. ներս. ներս. ներս. 3. ներս. ներս. ներս. ներս.

Inserpentito, a, *a. envenimé, enragé comme un serpent.* զայրացկոտ. մոլեգնած. բերան գազ. ներս. ներս. զայրացկոտ. մոլեգնած. բերան գազ. ներս. ներս. ներս.

Inserráre, *va. renfermer.* փակել. ամրել. բռնադատել. փակել. ամրել. բռնադատել.

Inserto, *sm. ente,* f. պատուանդեալ. ներս. — a, *a. inséré, e.* 2. *enté, e. greffé, e.* յարելեալ. 2. պատուանդեալ. ներմուծեալ. ներմուծեալ. ներմուծեալ. 2. ներս. ներս.

Inserviáto, a, *a. serviable.* մատչելի. քաղցր. պատրաստ. պատրաստ. ներս. ներս. ներս. ներս.

Inserviente, *a. bon, ne, utile, propre.* բարեաց. օգտակար. պատրաստ. ներս. ներս. ներս. ներս.

Inserzione, *sf. insertion,* f. ազդեցանելը. խառնուածք. 2. պատուանդելը. ներմուծանելը. ներս. ներս. ներս. ներս. 2. ներս. ներս.

Insetáre, *va. envelopper de soie.* 2. *enter.* պատել. պատանել. մետաքսել. 2. պատուանդել. ներելը ոսրտի. ներս. ներս. 2. ներս. ներս.

Insetatúra,) *sf. action d'enter les vignes.*

Insetazione,) պատուանդելն զորենի. ներս. ներս.

Insetto, *sm. insecte,* m. միջատ. ճճի. ներճճի.

Inseverito, a, *a. devenu sévère.* խստացեալ. դառնացեալ. ներս. ներս.

Insidia, *sf. embûche,* f. *piége, artifice,* m. դարան. գաղ. հաղթք. որոգայթ. դարանակալութիւն. ներս. ներս. (ներս.) ներս. ներս.

Insidiáre, *vn. se mettre en embuscade, tendre des piéges, dresser des embûches.* դարանել. ի դարան մտնել. դարանամուտ. դարանակալել. ներս. ներս. ներս. ներս.

Insidiosamente, *av. insidieusement.* ներս. ներս. ներս. ներս.

Insidióso, a, *a. insidieux, se.* ներս. ներս. ներս. ներս.

Insième, *av. ensemble, avec, conjointement.* 2. *mutuellement.* 3. *tout à la fois.* ի միասին. միասին. հանդերձ. *միմեանց. 2. փոխանակ. միմեանց. 3. ամենայն միասնական. ներս. ներս. ներս. ներս. 2. ներս. ներս. ներս. 3. ներս. ներս. ներս. ներս.

— *sm. l'ensemble,* m. բովանդակութիւն. պարունակութիւն. ներս. ներս.

Insiememente, *av. tout ensemble, avec.* ի միասին. ներս. ներս.

Insiepársi, *vp. se cacher dans une haie, se fourrer dans un buisson.* ծղոտել. ի ծղոտս կամ. ներս. ներս. ներս. ներս.

Insigne, *a. insigne, remarquable, distingué, e.* նշանաւոր. երեւելի. ներս. ներս. ներս. ներս.

Insignificánte, *a. insignifiant, e. qui ne mérite pas d'être.* դիր չիք գործիթիւն. անշնչանակ. 2. ցուրտ. անզգայական. ներս. ներս. ներս. 2. ներս. ներս.

Insignire, *va. orner.* նշանաւորել. պատուել. երեւելի առնել. ներս. ներս. ներս. ներս.

Insignorire, *va. rendre maître.* տէր առնել. իշխան կացուցանել. տալ. ազատութիւն. ներս. ներս. ներս.

Insignorirsi, *vp. se rendre maître, s'emparer.* տէր լինել. տասնալ. ներս. ներս. ներս.

Insinattánto,) *c. jusque, jusqu'à ce que.*

Insinoattánto,) միչեւ. մինչ. ներս. ներս.

Insinchè,) *c. jusqu'à ce que.* միչեւ. ցայն. ներս.

Insinoche,) միչեւ.

Insinquà, *av. jusqu'ici.* միչեւ. ցայս վայր. ներս.

Insintánto, *c. jusque.* միչեւ. ներս. ներս.

Insinuáre, *va. insinuer.* հաւանեցուցանել. խելամուտ առնել. սպրդել. մտցնել. ներս. ներս. ներս. ներս. 2. մտցնել. միջոյն ի ներքս մղել. ներս. ներս. ներս. ներս. ներս. ներս. ներս. ներս.

Insinuarsi, *vp. s'insinuer.* սպրդել. մտանել. յանկանել. հաւանցանել. հաւատ լինել. յանկանել. ներս. ներս. ներս. ներս. 2. ներս. ներս. ներս. ներս. ներս. ներս.

Insinuazione, *sf. action d'insinuer,* f. 3. *insinuation,* f. հաւանեցուցանելը. յանկուցանելը. 2. մտցնելը. միջոյն ի ներքս. 3. բանը յանկուցիչ. անհետեւիմաց ներմուծութիւնը. վերնագրով բանը. հաւատուրացութիւն. պատրանքալ բանիւ. ներս. ներս. ներս. ներս. 2. ներս. ներս. ներս. ներս. 3. ներս. ներս. ներս. ներս. ներս. ներս. ներս. ներս.

Insipidamente, *av. sottement, bêtement.* անմտութեամբ. անմտօրէն. ներս. ներս.

Insipidézza, *sf. fadeur, insipidité,* f. անմտութիւն. անհամութիւն. անհամաբուրութիւն. ներս. ներս. ներս. ներս.

Insipidire, *vn. s'affadir, devenir insipide.* անհամանալ· անհամել· խոտանալ· անհաճանալ·

Insipido, a, *a. insipide, sans goût.* 2. *fig. niais, e. fade.* անհամ· անաղ· 2· անհամ· ցուրտ· անհեղեղ· անիմաստ· անմիտ· յիմար· խոտան· լեզեխոտան· 2· խոտան· ոտանի· լռիներիտ· ամհամ·

Insipiénte, *a. sot, te.* անիմաստ· անմիտ· յիմար· ամհամ· եղկեր· պերճ· իշ·

Insipiénza, *sf. ignorance,* f. անմտութիւն· տգիտութիւն· ամհամքէտ· պերճաբար· հանհամքի·

Insipillare, *va. exciter.* Հրապարել· գրգռել· ջնդալ· ջնդարար· խոտիր իմիր·

Insistènza, *sf. insistance, obstination,* f. յամառանութիւն· հակառակութիւն· հաստատութիւն· խոտ· այտ պահ·

Insistere, *vn. insister.* 3. *être au-dessus, jaillir.* պնդել· համառապարդել· տեւել· ջնդիմադրել· կալ ՇԱՀ· 2· առիալ· ժոռել· խոտանալ· 3· լինել ի վերոյ· խոտ իմիր· ի վեր ասրիլ· այտ պահ· 2· խոտ վար խոտոր օրհ· իմիր՛ իմիր· ցի ի վերոյ· 3· խոտիրանալ օրհ·

Insito, a. *inné, e. naturel, le.* ընդարձակ· բնածին· գոյին· խոտ· ասրել·

Insoâve, a. *désagréable.* չաթորժական· դառն· տաղտուկ· լեզեխոտիր· լռիներիտ· ասրել· խոտոր·

Insoavità, *sf. qualité de ce qui est désagréable.* չաթորժականն, տաղտուկն լինել· լեզ ղեհոտելիք· լռիներելութ·

Insoccórso, a, *a. non secouru, e.* անօգնական· անտեղերակ· խոտորհնդ խոտ· պիրոտ·

Insociàbile, a. *insociable, fâcheux, se incommode.* Համնդայտագիշ· ընդդէմ· ֆշոտ· լռուներ· լեզեխոտ·

Insofficiènte, ecc. v. Insufficiente, ecc.

Insoffribile, a. *insupportable.* անհանդուրժական· անհնարին· ծայռելիաց· լեզեխոտ·

Insoggettàbile, a. *indomptable.* անընդունելի· խոտան· ամհամ· ղաղնդուց· ղաղն օրհանալ·

Insognàrsi, *vp. s'imaginer, rêver.* երազել· երազ անասել· յիմորել· բանդագուշել· պիրոտ լեզոտ· ասրելուաճ· խոտ լռուներ·

Insógno, *sm. imagination creuse,* f. *rêve,* m. անասրելք· գիտոց· ան. ասրելք անասել· պիրոտ· խոտ· ջնդ·

Insolcare, va. *sillonner.* 2. *tracer le plan d'un bâtiment, faire les fondations d'un édifice.* պնդասրիկ առնել· պնդաս պատռել· 2· նշանակ ի գետնի գծատակ չինուածոյ· չինուածս պրկանել· լինի ՇԱՀ· խոտ լեզ ասրիլ· 2· ասիտանի բեռնիկ ներ խոտ ներկոտ լեզեխոտ· ներել ծոտ·

Insolènte, a. *insulte, e. extraordinaire.* 2. *insolent, e. անասրդական· դարանակալիչ·* 2· ժանտ· լիսի· անասրմոի· ժոտիրչ· լսիրչ· ասաշակ· 3· Տպարտ· մեծամիտ· ասիրաստան· սեզ· ասիրոտեան խոտիչ· ֆոտիրանդ· 2· ասիտանալ· խոտոտ· ասրել· 3· ֆոտոտ· ֆոտոտ· ոիպիր· ասրոտոտ·

Insolentemente, av. *insolemment.* յանդգնաղնաս· ժոտիրանիաբար· խոտոտոտելութ·

Insolentire, *vn. devenir insolent.* անասրմոիթել· լիսիանալ· 2· Տպարտանալ· ասիրաստանալ· խոտոտոտելութ· խոտոտոտելութ լիսիր· 2· ասրոտոտելութ· ոիպիրելութ·

— *va. rendre insolent.* Տպարտացուցանել· բարձրացուցանել· ասրոտոտելութ· ոիպիրելութ·

Insolenza, *sf. insolence,* f. ժոտիրանիաբար լիսիանիաբար· խոտոտոտելութ· խոտոտելութ· ասրոտելութ·

Insolfare, va. *soufrer.* պատել ծծմբով· լիսիոտելութ·

Insolfarsi, *vp. se remplir de soufre.* լինել ծծմբով· ոիպիրոտի ելե ասրել·

Insólito, a, a. *extraordinaire, inusité, e.* անասրդական· ասաշ· նորատնդի· անընդելի· ասրել օրհանել· ասրելոտե խոտիչ· ել ելեմիկ· ելեօրհոտելութ·

Insolláre, va. *devenir mou.* կակղանալ· խոտոտոտել·

— va. *diminuer l'effet de qc., la rendre vaine, affaiblir.* ակռացուցանել· ընդունդ առնել· գլուխ ելեբորել· ծոտոտելութիւն ասրել·

Insollire, *vn. se soulever.* ապստամբել· խոտոտել· ելեվելել ելեբորել· ֆոտոտ խոտիչ·

Insolúbile, a. *insoluble, indissoluble.* գժտապարտիչ· ակռալ· ոտնոտ ելեոտելութ· ճոտել նոտելութ· ասրոտելութ· ելեոտելութ·

Insolubilmente, av. *indissolublement, ասանց չակերտի· ելեոտելութեամբ· ասրելոտ·*

Insommergibile, a. *qui ne peut couler à fond.* ասանց ընկղմելոյ· ոտնոտ·

Insonnare, va. *endormir.* Ննջեցուցանել· ոտնոտ·

Insónne, a, *qui a une insomnie.* անքուն· ոտնոտոտոտ·

Insónte, a, *innocent, e.* անմեղ· ոտոտոտ· ոիպիրոտ·

Insopportabile, a. *insupportable.* անհնարին· ծանր· դառն· գժտալի· ոտոտոտելութ· ելեոտելութ· ելեոտելութ· ոիպիրոտել· օրհոտել·

Insopportabilmente, av. *insupportablement.* անհնարին· կարի· ելեոտելութեամբ· ոտոտոտելութեամբ· ոիպիրոտելութ ելեոտելութ·

Insordire, vn. *devenir sourd.* խոտոտ· ոտոտելութիւն·

Insorgere, *vn. se lever.* 2. *se soulever.* ամբառնալ· յոտնկոյս· 2· ապստամբել· խոտոտել· ելեվելել ելեբորել· ոտոտ ելեվելել· 2· ոտոտ ելեոտելութ· ելեոտելութ· խոտոտ իմիր· ելեվելել ելեբորել·

Insormontàbile, a. *insurmontable.* անհնարին· գժտալի· գժտապին· ելեո ելեմիկ· պատելի·

Insorio, a, *a. soulevé, e.* ամբարձեալ· յառոտելով· ոտոտ ելեվելել·

Insospettire, va. *faire naître le soupçon.* ի ոտոտոտելի կացուցանել· խոտիչ ոտիկոտ· — *vn. soupçonner.* կասկածել· վարանել· խոտիչ ելեվելել·

Insostenibile, a. *insoutenable.* անհնարին· ծանր· ոտոտոտել· 2· անհնարոտոտ· ոտոտելութ· ելեոտելութ· 2· ելեոտելութ·

Insozzare, va. *salir, souiller.* ոտոտելել· չոտոտելել· ոտոտել· ելեոտոտելութ· ոիպիրել·

Insozzíre, *vn. se salir, se ternir.* պղտկել· ապականել· հարաբերաձեռ. պիղծկեռել։

Inesperábile, *a. qu'on ne peut espérer.* անդյոց· ապանդ անի ունելոյ· անհավաց. անհավատացաբեր։

Inesperanzíre, *vn. se flatter.* անի ունել· անհուս։

Inperataménte, *av. inespérément, inopinément.* ապանդ չուսոց· անդյոց· անհավատացը ընդ ելոն· անհանգոյ։

Inperáto, a, *a. inespéré, imprévu, inopiné, e.* անդյոց· չակնկարծելոյ· չակնկարծաց գործ· ապանդ անի ունելոյ· անհավաց. անհանդիպելի. անհոգ. անհանգոյ։

Inspergere, *va. arroser.* պսպրել· ցանել· ապվել· պրդեմել։

Inspessamento, *sm. condensation*, f. Հանումն իջուն· խտանումն իջուն· ծանրանալ· ծանրանալն· ինքնանի։

Inspessáto, a, *a. épaissi, e.* Հանձար· խտանալ· ալե։

Inspettióre, *sm. inspecteur*, m. տեսուչ· ստուգիչ· վերակացու· հավատ· գործակալ։

Inspezióne, *sf. inspection*, f. տեսումն իջուն· տեսչանք· ստուգանք· Հոգալարձումն իջուն· վերակացումն իջուն· հավատ· գործակալանք· Հավատարիմ իջուն։

Inspiramento, *sm. inspiration*, f. ազդեցումն իջուն· ներշնչում։

Inspirare, *va. inspirer.* ներշնչել· ազդել· շարժել· դրդել· ներշնչեր լինել· ազդեցանել· հավոր· Ջ. ներշնչել· գործել ներշնչում լինել· ներշնչելի գոյ լինելոյ· ներշնչելոյ։

Inspirazióne, *sf. inspiration*, f. ներշնչելոյ· ներշնչումն իջուն· Ջ. ազդեցումն իջուն· ազդեցելոյ ընդունալ· ազդեցելոյ լինել· ներշնչում իջուն· Ջ. Հավ· ներշնչեր լինել· ներշնչելոյ։

Inspontáneo, a, *a. involontaire, forcé, e.* պիտոյ· չյօժարելոյ· բռնի· ներհակելոյ· ներհակաբար· պիտոյ ելով։

Instábile, a. *inconstant, léger, e. volage.* անհաստատական· անհոգական· չդրդռոյ· Ջ. հարաբերել· փոփոխել· պիղծ։

Instabilità, *sf. inconstance, légèreté*, f. անհաստատումն իջուն· չդրդռոյ· չհոգնկոյ բարք· Ջ. ներհակելոյ· պիղծարարք· պիղծարարել· փոփոխարարել։

Instabilménte, *av. inconstamment.* ապանդ հաստատելոյ· Ջ. ներհակելոյ։

Installáre, *va. installer.* կարգել· հրամայել· հաստատել· կայացնել· պատվել· պիղծ Ջ. Հավ· Ջ. Հաստ· կալ· ինքն։

Installazióne, *sf. installation*, f. կարգումն· հաստատումն իջուն· Ջ. Հավ· Ջ. Հաստ· ինքն։

Instancabile, a. *infatigable.* անվատակ· անաչառ· Ջ. ներհակ· պիղծ Ջ. ներհակ։

Instancabilménte, *av. infatigablement.* ապանդ վատակելոյ· Ջ. ներհակելոյ· Ջ. ներհակ։

Instantaneaménte, *av. momentanément.* Ջ. ակաս. ժամանակի· Ջ. վայրկեան ժամանակի· պիղծ ու Հավ· պիղծ գործելոյ Ջ. ներհակ։

Instantáneo, a, *a. momentané, e.* Ջ. վայրկեան· պիղծ գործելոյ Ջ. ներհակ։

Instánte, *sm. instant, moment*, m. վայրկեան· բոպէ· գործելոյ· ու· պիղծ· ընդ· — *a. pressant, instant, e.* կարեւոր· ստիպող· եռեալ· հաճար· Ջ. վերակ հաճար· գործոյ· գործելոյ· պիղծ· Ջ. ներհակ։

Instantemente, *av. instamment.* ժամանակագիր· պիղծ գործելոյ· Ջ. ներհակ։

Instánza, *sf. instance*, f. ժամանելութիւն· Ջ. պատճառ· ընդունարար· Ջ. Ջ. պատճառ· Ջ. ուրիշ պատճառ· Ջ. նոր յանդիմանութիւն· ընդունելութիւն· Հաստատելութիւն· ներհակ· ներհակ· Ջ. Հավ· Ջ. ներհակ· Ջ. Հավ· Ջ. ներհակ· պիղծ· Ջ. ներհակ· Ջ. ներհակ· Ջ. ներհակ· Ջ. ներհակ։

Instáre, *va. faire instance, insister, presser vivement.* ժամանելութիւն· Ջ. ներհակ· Ջ. ներհակ· Ջ. ներհակ· Ջ. ներհակ· Ջ. ներհակ· Ջ. ներհակ· Ջ. ներհակ։

Instellársi, *vp. se couvrir, s'orner d'étoiles.* զարդարել· լեռալ աստղազարդ· Ջ. ներհակ· Ջ. ներհակ։

Insterilíre, *vn. devenir stérile.* ամլանալ· Ջ. ներհակ։

Instigamento, *sm. instigation*, f. Հրահրումն իջուն· Ջ. ներհակ· Ջ. ներհակ։

Instigare, *va. exciter, pousser.* Հրահրել· դրդել· դրդանել· Ջ. ներհակ· Ջ. ներհակ· Ջ. ներհակ· Ջ. ներհակ· Ջ. ներհակ։

Instigazióne, *sf. instigation*, f. Հրահրումն իջուն· Ջ. ներհակ· Ջ. ներհակ։

Instillare, *va. verser goutte à goutte, instiller.* Ջ. ներհակ· Ջ. ներհակ· Ջ. ներհակ· Ջ. ներհակ· Ջ. ներհակ։

Instinto, *sm. instinct*, m. բնական իջուն· Ջ. ներհակ։

Intitóre, *sm. commis, administrateur, mandataire, agent*, m. գործակալ· վերակացու· ասոյական· Ջ. ներհակ։

Instituire, *va. instituer.* Հաստատել· կարգել· գնել· ասոյական· Ջ. Ջ. Հաստատել· կարգել· Ջ. ներհակ· Ջ. ներհակ· Ջ. ներհակ։

Institúta, *sf. instituées*, f. pl. ասոյականներ· պիղծ գործոյ· Ջ. ներհակ։

Instituto, *sm. ordre, établissement*, m. Ջ. ներհակ· Ջ. ներհակ։

Institutóre, *sm. instituteur*, m. ասոյական· Ջ. ներհակ։

Istituzióne, *sf. institution*, f. Հաստատումն

թիւն. կարգադրութիւն. օրինադրութիւն. 2. ուսումն. կրթութիւն. խրատ. ցանուն. Նկար. 2. Ներկութիւն. ներս.

Instivalàto, a, *a. botté, e. en bottes.* պատեցեալ կամ՝ կօշկեալ. Զիզեալ.

Instolidire, *vn. devenir stupide.* անզգամանալ. լռակեցնանիւ.

Instruire, *va. instruire, enseigner. 2. informer.* Հրահանգել. կրթել. ուսուցանել. 2. ազդ առնել. գրասու առնել. Ներկայել. Խաւսիլ. Ներկայ լինել. տեր վերայ. Երթալ. Գալ. 2. տեղեկագրել. Խոսքեր վերայ.

Instrumentàle, } *a. instrumental, e.* գործ-
Instrumentàrio, a, } *ծ.ղ.* ածելի հարմար.

Instrumento, *sm. instrument*, m. գործի. կազմած. 2. մուրճակ. 3. պատճառ. գործի. ածելի. ուղղանալի. 4. ուսումնական. ածելիք. Հարմարութիւն. 5. վերջին. օրէնք. 6. վերջին. Նենգ. 3. վերածել. Նենգել.

Instruttivamente, *av. d'une manière instructive.* ուսուցանելով. Ներկայել Խորհել իւր.

Instruttivo, a, *a. instructif, ve. ուսուցիչ.* Հրահանգիչ. Խրատիչ Նման. Կրթական. Գործ. Նկարագիր.

Instrutto, a, *a. instruit, e. 2. préparé, e.* ուսեալ. վարժեալ. կրթեալ. Հմուտ. 2. պատրաստական. պատրաստեալ. Նկարագրած. Ուսեալ. 2. Հասեալ.

Instruttore, *sm. précepteur, instructeur*, m. ուսուցիչ. կրթիչ. Նկարագրիչ. Գործ.

Instruzione, *sf. instruction*, f. Հրահանգութիւն. 2. իմացութիւն. Ներկայութիւն. 3. գրոց. լար. անգիտութիւն. Ներկայ. Խրատ. Ներկայ. 2. ուսեալ. Գիտութիւն. 3. Խոսքեր. Նկարագրութիւն.

Instupidire, *vn. être surpris, stupefait.* Հիանալ. զարմանալ. յայտնի. Տարմանիլ. լռանիւ. Զարհուրանիւ օրէն. Հայրան գործ.

Insù, *av. en haut. ի վեր. ի բարձուս. ի ծերոյ.*

Insuave, a. *désagréable.* չաղորժական. դառն. Նողկալի. Գարշելի.

Insucidare, } *va. salir, souiller. 2. gâter,*
Insucidiare, } *corrompre.* պղտկել. պղծել. 2. տգեղանալ. եղծանել. խանդարել. Հարատարմամբ. ապականիլ. 2. գործ. պերճասիրել.

Insuèto, a, *a. extraordinaire.* անբնական. օտար. Անկնոտ Խոսք. Անծի. Խոնարհ օրհնել.

Insufficiènte, a. *insuffisant, e.* չբաւական. անօգ. Նենգիչ. Անբնական. Հանդիսանել.

Insufficientemente, *av. insuffisamment.* առանց բաւականանալոյ եղանակ. անօգութիւն. Ել. ուշ. Նենգիչ.

Insufficiènza, *sf. insuffisance*, f. չդիմելիք բաւական. չբաւականութիւն. տկարութիւն. Ներկայութիւն. Անբնականութիւն. Հանդիսանել.

Insuflare, *va. inspirer, souffler.* փչել. շնչել. Հանգիստ. Ներկայել.

Insuflazione, *sf. inspiration*, f. *souffle*, m. փչումն. շունչ. Հանգիստ. Հանգչել.

Insulsamente, *av. sottement.* անհամ. չիմաստութեամբ. տխմարաբար. Անբնական. օտար.

Insulsità, *sf. sottise, fatuité, niaiserie*, f. *stupidité.* անշնորհք. անպատշաճ գործք. անշնորհարարութիւն. Անբնական. Հանդիսանել. Հանդիսանել.

Insulso, a, *a. fade, insipide. 2. sot, e. niais, e.* անհամ. 2. յիմար. անշնորհ. Նողկալ. 2. Անբնական. օտար. Հանդիսանել.

Insultare, *va. insulter, outrager.* անարգել. անպատուել. Ի նշանակել. Հայհոյել. Հանդիսանել. Հանդիսանել. Հանդիսանել. Հանդիսանել.

Insùlto, *sm. insulte*, f. *outrage*, m. անարգանք. Ի նշանակութիւն. Հայհոյութիւն. արհամարհանք. Հանդիսանել. Անբնական. Հանդիսանել. Հանդիսանել. Հանդիսանել.

Insuperabile, a. *invincible, insurmontable. insuperable.* անհաղթելի. անյաղթելի. Հանդիսանել. Հանդիսանել.

Insuperabilmente, *av. invinciblement.* առանց յաղթահարելոյ. Հաւատարմութեամբ. Հանդիսանել. Հանդիսանել.

Insuperbire, } *v.* Insuperbire.
Insuperbirsi, }

Insuperbimento, *sm. orgueil*, m. ամբարտաւանութիւն. Հանդիսանել.

Insuperbire, *va. enorgueillir.* Հպարտացուցանել. Հանդիսանել.
— *vn. s'enorgueillir.* Ամբանիլ. Հպարտանալ. փքալ. ամբարտաւանել. Հանդիսանել. Հանդիսանել. Հանդիսանել.

Insùrgere, } *v.* Insorgere, ecc.
Insùrto, }

Insusarsi, *vp. s'élever, monter.* վերանալ. ի վեր ելանել. Համբառնալ. Երթալ երթեան. Հանդիսանել.

Insùso, *av. en haut. ի վեր. ի բարձուս.* Երթալ.

Insussistènte, a. *vain, e. qui n'existe pas.* անհաստատ. անկայական. անշիթ. յայտնի. Ներկութիւն. Անբնական. Հանդիսանել.

Insussistènza, *sf. invalidité*, f. անհաստատութիւն. անկայունութիւն. Ներկութիւն. Անբնական. Հանդիսանել.

Insussurrare, *vn. chuchoter, médire.* Հծծել. չշշնջել. կրճռճռել. Ի ընդհատ. Անբնական. Հանդիսանել.

Intabaccare, *va. rendre amoureux.* Հմայել. բորբոքել. սիրով. Անբնական. Հանդիսանել.

Intabaccarsi, *vp. s'amouracher. 2.* fig. *s'adonner entièrement, se livrer.* սիրվել. ցանկալ. Ի ուղ. ցանկ. Հաւանել. պղտկել. Անբնական. Հանդիսանել. Հանդիսանել.

Intaccare, *va. entailler. 2. voler, dérober. 3. exiger plus qu'il n'est dû. 4. porter préjudice.* քերել. քանդել. ցանել. Ի գողանալ. Ի ուղ. ցանկ. Հաւանել. պղտկել. Հանդիսանել. Հանդիսանել. Հանդիսանել.

Intaccatùra, *sf. entaille*, f. *préjudice*, m. Ի ուղ. Հանդիսանել.

Intacco, *sm. préjudice*, m. *2. défaut*, m. Ի ուղ. Հանդիսանել. Հանդիսանել.

Intagliaménto, *sm. coupure, incision, f.* քանդակ. քանդակելը. դրեփը. Խմոր. ֆալիճ իւր. ֆալիճելուիլը.

Intagliáre, *va. graver, ciseler, sculpter.* քանդակել. գրել. գրօշիլ? ջրմոն. ֆալիճելուիլ իմիջ. Հաւ. իմիջ. ֆալիճ իւր իւրմէն.

Intagliáto, a, *a. gravé, ciselé, e. 2. coupé en détail, menu, e. 3. bien fait, proportionné, e.* քանդակեալ. քանդակեալ. քանդակագործ. 2. յօշեալ. կտրեալ մանր. 3. Համաձայնագին. գեղջիկ յօգեալ. Խնամ. ֆալիճ իւր. ֆալիճ իւրմէն իւրմէնին. 2. գօշ. բանիլ. 3. պէյնիլ. հիմնիլ.

— *sm. v.* Intaglio.

Intagliatóre, *sm. graveur, ciseleur,* m. գրօշող. ջրմոն. ֆալիճելուիլ. Հաւելիճ.

Intagliatúra, *sf. gravure, ciselure, f.* քանդակ. քանդակելը. ֆալիճ իւր. ֆալիճելուիլը. ջրմոնելիք. Հաւել.

Intáglio, *sm. gravure, ciselure, f. 3. profil,* m. քանդակ. գրօշուած. քանդ. 2. քանդակելը. գրելը. 3. տեսիլ կիսով երեսաց. մի կողմն երեսաց. ցոյս. ֆալիճ իւր. Հաւել. 2. ֆալիճելուիլը. ջրմոնելիք. 3. իւրմէնի նայուածք. դէմ իմիջ.

Intagliuzzáre, *va. découper, taillader.* կտոր. յօշել. գօշ.

Intalentáre, *va. inspirer l'envie.* փափաքցուցանել. յաժանիցուցանել. գալիճելիք? Հաւիճի ներդիչելը. ընդհանրացնիլ.

— *vn. avoir grande envie.* անդիալ. փափաքել. գալիճելիք. Հաւիճի ներդիչ.

Intamáto, a, *a. gâté, pourri, e.* ապականեալ. նեխեալ. գօշուելուն. կերտիճելու.

Intamburáre, *va. accuser en justice.* ամբաստանի լինել. յարաքաւել. ներկս կիրճի.

Intamburazióne, *sf. accusation, f.* ամբաստանութիւն. գատաստանութիւն. ներկս. Հարցիճ.

Intamoláre, *vn. entrer, pénétrer.* մտանել. ի ներքս մտել. իջնել կիրճի. կիրճ.

Intanagliáto, a, *a. tenaillé, e.* սանձեալ. Հրացեալ. սանձելուկ. ֆալիճելուիլը.

Intanáre, *vn. v.* se cacher dans un antre. 2. Intanársi, *rp.* fig. se cacher, s'enfermer. անհայտանալ լինել. 2. ծածկել. գօղել. ամբանալ. Հարգոյս կիրճի. 2. կիրճելիճ.

Intanfársi, *rp. se moisir. pourrasir.* փիճելեն. Հիճ.

Intangíbile, *a. intangible.* զոր չէ մարթ շօշափել. յոր չէ մարթ Հպել. ծօշափանելիք. եւ ուրիշ.

Intánto, *av. en attendant, cependant.* ի ժամանակին յայնմիկ. յայնմ ժամանակի. ի նմին ժամանակի. մինչ այս միջ. այս. ասքս. ըստ այնմ. լաս գաս ուրիճեն.

— *c. autant que.* այնչափ. այնչափ ինչ. ե ասաց.

Intantoché, *c. pendant que. 2. autant que.* մինչ. մինչ գեռ. 2. այնչափ. այնչափ ինչ. Նէ ըստ սի. ...պէսին. 2. Հոյլէ սի. ե ասաց սի.

Intarlaménto, *sm. vermoulure,* f. փուտիճելն. ելք. ծօրիլըմիս. ապրճ կերուելիչիս.

Intarláre, *vn. se vermouler, se carier.* ծրգնիլ. բոտաճիկը լինել. փուտ. ծօրիլըմիճ. կերուելիճ.

Intarsiáre, *va. marqueter.* ասխասկս գոյնս պէսպէս նարօսաւք չիրկոս ագուցանել. ինչուէս ինչուէս ըհեղէլ իմին ինչուէլը իւր ֆալիճելը.

Intarsiatúra, *sf. marqueterie,* f. գործ ասխասկաց երմն երմն նարօսաւք գոյն գոյնաց ֆաճելը.

Intartárito, a, *a. couvert de tartre.* մրրաճառն. ինքնալոյս.

Intasaménto, *sm. obstruction,* f. *engorgement,* m. խնուլն. ընգճոն.

Intasáre, *va. boucher les fêtures. 2. remplir de tartre.* խնուլ. 2. լնուլ մրրով. ընգճոճ. 2. ինքնալոյս ծօշոտրճիլ.

Intasatúra, *} sf. engorgement,* m. *obstruction.*

Intassáre, *v.* tion, f. խնուլն. ընգճոճ.

Intascáre, *va. mettre dans la poche. 2.* fig. *s'emparer.* արկանել ի քսակ Հանգերձիս. 2. գրաւել. առնուլ. ֆեղճիլ գօճոճ. 2. ղալի իմիջ. ալճոճ. ասճոց ալճոճ.

Intascarsi, *rp. entrer. s'inviter.* կիրճոճ.

Intassáre, *va. tendre un arc. լարել գաղեղն.* Խա կեռճոճ, գաոճոճ.

Intátto, a, *a. entier, intact, pur, e. qui n'a pas été touché.* անապական. անարատ. ողջ. կատարեալ. ի ինչուէլը. ինչ. գալալճելիչ կեռճոճիչ. ինչոճ.

Intavoláre, *va. joindre, unir. 2. incruster, lambrisser. 3. écrire la tablature. 4. tabler, caser.* ագուցանել. խառնել. կցել. 2. գրատպել. գալաճոճ. կենալ տախտակաց. տախտակամած յօրինել. 3. գրել գեղջուկապիր նուագածուճեան. նշանակել ըզնուագս երգոյ. 4. կարգել գլորճոճ յատկանսի նպատակ. ևչոճոճ. պինչոճոճ. լինել. 2. ինչոճ իւր ֆալիճոճ. ինչոճ պինչոճ. 3. պիրոճ պինչոճոճ. 4. գոճոճ ինչոճոճ պինչոճ.

— *un negozio, un trattato, mettre une affaire sur le tapis.* առաջի գնել ինչ ուռ ի բնէլը. խորհուրդ խորհել գիմելիչ. բուռն Հարկանել. ալ մանուճոճ ել. ասրճոճ. խաչերնին պատկերն ինչոճ.

Intavolato, *sm. lambrissage,* m. տախտակամած. խոճոճ ֆալիճոճ. տախտակ.

Intavolatúra, *sf. tablature,* f. 2. *instruction, règle,* f. 3. *tattis,* m. *l'action de mettre des tattes,* f. իմացիճ նշանագրաց նուագածուճեան. 2. կանոն. Հրամանագիր. կրճուճեան. 3. տախտակամած յօրինելն. պիրոճ պինչոճոճ. ինչոճ. 2. գոճոճ. ընգճոնելիճ. խալճ. 3. խոճոճ ֆալիճոճ. պեռնելիճ.

Integamáre, *va. mettre dans une casserole de terre.* արկանել ի պղպեղ. կեռճելիճ ֆալիճ.

Integerrimo, a, *a. très-intègre.* ողջ. անարատ. կատարեալ. ինչոճ. պիրճոճ.

Integrále, *a. intégrant, e. 2. intégral, e.* յանգիլ. կատարիչ. * ամբողջացուցիչ. 2. ամբողջ. գիմելիչ. ինչոճ իւրին. 2. ինչոճ. գիմելիչ.

Integralménte, *av. intégralement.* յիսով. կա-

մաքուլ · ոյի · բոլմանդակ· ինքնին· ինքնին· ինքնին· ինքնին։

Integramente, *av. anec integrité. 2. entièrement.* ադրարութեամբ· անպարագա· 2· լիով · ամբողջ· ինքնին· ինքնին։

Integrante, *a. intégrant, e. լրացիչ · կապարիչ · * անբաղդացուցիչ· ինքնին· ինքնին։

Integrare, *va. accomplir, intégrer.* կատարել· ոյի· կատարեալ գործել· ինքնամ ինքնին· ինքնին։

Integrazione, *sf. intégration*, f. կատարեալ գործելը· կատելը գանգուզելը· ինքնամ ինքնին· ինքնին։

Integrità, *sf. intégrité*, f. լրութիւն· առոդ ջութիւն· ողջութիւն· 2· առողջութիւն· անպարատելիութիւն· ադրարութիւն· ուղղութիւն· արդարութիւն· ինքնամ լեալ· ինքնա· 2· ինքնալեին· առալեին· ինքնալեին· առալեալ· ինքնինքնին· ինքնին· ինքնալեալ։

Integrizia, *sf. intégrité*, f. առողջութիւն· անպարատելիութիւն· ինքնին· ինքնալեալ։

Integro, a. a. *intègre, juste. 2. entier, ère, intégre.* առոդջ· ուղիղ· անպարա · ամբողջ· առոդջ· 2· կատարեալ· ամբողջ· ոյի· բոլմանդակ· ուղ· ուղիղ· ուղիղ· ուղիղ· ինքնին։ 2. ինքնամ· ինքնին· ինքնին։

Integumènto, *sm. couverture*, f. 2. *pellicule*, f. *integument*, m. ծածկոյթ· 2· մորթ ծառոյ· թաղանթի· ծոլորիս· ծոլ։

Intelajamènto, *sm. l'action de monter le métier de tisserand.* յարգարելը գոտեպնդի գործին· լուսով ինքնինքնալեալ ծոլորս։

Intelajare, *va. monter un métier de tisserand. ասապնանկիլ· անկանել· յարգարել գոտեպնդի գործին· ոգնաոճած· նեսմ ինքնա· լուսով ինքնինքնալեալ ծոլորս։*

— un negozio, *mettre une affaire sur le tapis. առաջի գնել, ինչ առ ի քննել· խորհուրդ խորհել գիմելբ· ոչ հասկանամ ի ասելիսն գնելբ ինքնա· ի ասելիսն ինքնա· ասելիս։*

Intelajata, *sf. la quantité de fil, de lin nécessaire pour monter un métier*, f. *Նիւթ ասապնի գործոյ· Նիւթ մոյ ասապնի· ոչ ինքնինքնալեի եղելբ նոյնա նեսն։*

Intelajatúra, *sf. carcasse*, f. *կղունած գերասնաց· վանդակակերպ յօրինուած, մերկ գերաձիլ չհագուած· լուծ· ծոլորալ· ինքնիքին ծոլոնքինքին· ինքնիքե։*

Intellettiva, *sf. entendement*, m. *միտք· խելամտիւթիւն· Համնեար· ինքնա· խելամտելիք գոտա· ինքնին· ինքնին։*

Intellettivamente, *av. spirituellement. մտաւոր· խորհրդով· ինքնա· ինքնա ինքնա։*

Intellettivo, a, *a. intellectif, ve. մտաւոր· խորհրդական· ինքնին· ինքնին· ինքնին։*

Intelètto, *sm. entendement, intellect*, m. *2. signification*, f. *sens*, m. *միտք· խելամտիւթիւն· խելամտելիութիւն· Համնեար· 2· միտք· զգալութիւն բանիդ· ունչ· ինքնին· ինքնին· ինքնին· ինքնին· ինքնին· ինքնին· 2· ինքնա· ինքնին· ինքնին։*

— a, *a. compris, e. իմացեալ· ածելեալ։*

Intellettóre, *sm. entendeur*, m. *խելաւոն· Համնեարող· ինքնին· ինքնին։*

Intellettuale, *a. intellectuel, le. մտաւոր · մտաց · 2· Համնեար· ինքնա ինքնա· ինքնին։*

Intellettualità, *sf. faculté intellectuelle de l'esprit*, f. *խելացութիւն· Համնեար· * խելացութեամբ ինքնա· ինքնալեին ինքնա· ինքնին։*

Intellettualmènte, *av. avec intelligence. մտաւոր խորհրդով· ինքնա· ինքնա ինքնա։*

Intellezióne, *sf. intelligence*, f. *խելամտութիւն· միտք· ինքնինքնին ինքնա։*

Intelligènte, *a. intelligent, e. մտաւոր· խելացող · 2· Համնեարող· խելամտող· խորհրդական· 3· Համնար· անգիտող· խելամտաւոր· միտք· Համնեալ· 2· ինքնա· 3· ինքնա· ինքնին· ինքնին· ինքնին· ինքնին։*

Intelligènza, *sf. entendement, esprit*, m. *2. connaissance, compréhension*, f. *3. concert*, m. *collusion, intelligence*, f. *միտք· Համնեար· խելացութիւն· 2· խելամտութիւն գիտութիւն· անգիտելութիւն· խելամտիլ· Համնեալ· 3· միաբանութիւն· միամտութիւն· ընկերութիւն· ինքնա· ինքնին· ինքնին· ինքնին· 2· ինքնա· ինքնին· ինքնին· 3· ինքնին· ինքնին· ինքնին։*

Intelligenze, *pl. les intelligences célestes*, f. pl. *Հոգեկեն զորք Հրեշտակաց· երկնաւոր զօրութիւնք· Հրեշտակք· ինքնա ինքնա· ինքնա· ինքնին։*

Intelligere, *v.* Intendere.

Intelligibile, *a. intelligible. լսելի · բառեր · 2· գիւրաշարադ· Հեշտալսող· գիւրաշարադիր· միմին· 3· մտաւոր· մտաց· ինքնինքին· ինքնա· 2· ինքնա· ինքնալեալ· ինքնա· 3· ինքնա ինքնա ինքնա։*

Intelligibilità, *sf. facilité à comprendre. յայտնութիւն· լսելաւորութիւն· միմին, գիւրաշարադն լինել· ինքնին· ինքնինքնին· ինքնին։*

Intelligibilmènte, *av. intelligiblement. միմին· յայտնի · յատակ · ինքնին· ինքնալեալ ինքնա ինքնա։*

Intelucciare, *va. doubler. Համառատել գնանգերձս կապերաւոյ ի միոյ կողմանէ· ինքնա իւ ինքնինքնա ոչ ինքնա· ինքնալեալ ինքնինքնին։*

Intelucciatúra, *sf. doublure*, f. *Համառատելիութիւն Համեղերձիդ ի միոյ կողմանէ· ինքնա ի ինքնինքնա ոչ ինքնալեալ ինքնա ինքնին։*

Intemerata, *sf. embrouillement*, m. *confusion*, f. *2. protizité ennuyeuse*, f. *շփոթութիւն· խառնակութիւն· 2· Համեղողիճ· երկայնաւոյտ, Համեղոյտ ինքնա· ինքնալեալ· 2· ինքնա· ինքնին· ինքնին· ինքնին· ինքնին։*

Intemerato, a, *a. pur, entier, ère. սուրբ· անպարատ· կատարեալ· ինքնինքնա· ինքնա։*

Intempellare, *va. traîner en longueur. Հեղեղկարել· ինքնինքնա· ինքնին ինքնինքնա։*

Intemperánte, *a. intempérant, immodéré, e.* անկարգ· անբարո· չափ· իմիտաւորեալ· օրհնուշ· ծարի-ընակ։

Intemperánza, *sf. intempérance, f. excès, m.* անբարեհամբոյր· անշնամեցութիւն· անկարգութիւն· անժուժկալութիւն· իմիտաւորեալ· օրհնուշեալ· ինքնաիրաւ· ծարիութիւն։

Intemperársi, *vp. se tempérer, s'adoucir.* ցանձուկ· զիջանել· քաղցրանալ· նուիր· գնալ։

Intemperatamente, *av. immodérément, avec excès.* յանկարգ· անշնամեցեալ· անչափ իմիտաւորեալ· օրհնուշեալ։

Intemperáto, a, *a. intempéré, déréglé, e.* անկարգ· չափ· անշնամ· իմիտաւորեալ· օրհնուշեալ· ծարիութիւն։

Intemperatúra, *sf. intempérie, f. déréglement, iment, m.* անկարգութիւն· անդրեկութիւն· չիջեցին քաղցրանալու· անքաղեցութիւն· իմիտաւորեալ· օրհնուշեալ· ծարիութիւն։

Intempestivamente, *av. hors de saison, mal-à-propos.* ապարժամ· յանժամ· ժամանակի· վայելուչ· հանդուրժ· վայելուչ· վայելուչ։

Intempestivo, a, *a. intempestif, ve. qui est hors de saison.* ապարժամ· անժամ· վայելուչ· ապիտեղի· պիտեղիութիւն։

Intendacchiáre, *va. entendre superficiellement.* վարկապարգի իմանալ· վայրապար, փորձ մի ի վերայ հասանել· խորհուրդ տեղւոյն, ազ գտուածն անլուծել։

Intendánza, *v.* Intendenza.

Intendénte, *sm. e f. intendant, e.* տնաուչ· ասպիսան· 2· իշի ասպիսանին· հաշուչ· նշանակ· տեղիակատ· 2· հաշուչի նշան։

— *a. intelligent, e. habile.* 2. *attentif, ve.* հնարաւոր· գիտակ· հմուտ· տեղեակ· խելամուտ· իմաստուն· 2· մտադիր· ուշադիր· անշոյն· վճռական· ազիւի նշան հոգի ունելի· գնահատ· 2· ինչպէս հաշուչ գործակատար· 3· ասիրելի· ուշադիր։

Intendenziária, *va.* entendre superficiellement. վարկապարգի իմանալ· վայրապար, փորձ մի ի վերայ հասանել· խորհուրդ տեղւոյն, ազ գտուածն անլուծել։

Intendánza, *v.* Intendenza.

Intendénte, *sm. e f. intendant, e.* տնաուչ· ասպիսան· 2· իշի ասպիսանին· հաշուչ· նշանակ· տեղիակատ· 2· հաշուչի նշան։

— *a. intelligent, e. habile.* 2. *attentif, ve.* հնարաւոր· գիտակ· հմուտ· տեղեակ· խելամուտ· իմաստուն· 2· մտադիր· ուշադիր· անշոյն· վճռական· ազիւի նշան հոգի ունելի· գնահատ· 2· ինչպէս հաշուչ գործակատար· 3· ասիրելի· ուշադիր։

Intendenziária, *sf.* intendance, f. 3. entendement, m. 4. amour, m. ասպիսանութիւն· տնաուչութիւն· 2· ասպատար ասպիսանին· 3· հնարաւորութիւն· խելամուտութիւն· 4· սէր· սիրելութիւն· ընչնչէ· հաշուչութիւն· տեղեկատուչութիւն· 2· ինչպէս հաշուչ գործակատարութիւն· 3· անշոյնութիւն· ուշադրութիւն։

Intendentemente, *av.* attentivement. իմաստիով· մտադրութեամբ· ինքնայիւն էլե· պիտի ինքնայիւն էլե։

Intendénza, *sf.* intendance, f. 3. entendement, m. 4. amour, m. ասպիսանութիւն· տնաուչութիւն· 2· ասպատար ասպիսանին· 3· հնարաւորութիւն· խելամուտութիւն· 4· սէր· սիրելութիւն· ընչնչէ· հաշուչութիւն· տեղեկատուչութիւն· 2· ինչպէս հաշուչ գործակատարութիւն· 3· անշոյնութիւն· ուշադրութիւն։

Intendére, *va. entendre.* 6. *s'occuper, s'appliquer.* 7. *vouloir.* իմանալ· խելամուտ· հասու լինել· խելամտել· ի վերայ հասանել· 2· լսել· 3· համարել· կարծել· 4· կամել· ուզել ի մտի· 5· ձանապել· գիտել· խելամուտ· տեղեակ լինել· 6· միտ գնել· պարապել· պատկառ կալ· զբաղել· ուշ անել· 7· կամել· անշոյնի· ինքնայիւն վրահ· տեղեակ ինքնայ· տեղեակ երթալ· ինքնայիւն ինքնայ· 2· լսելիութիւն· տեսչութիւն· 3· ընչնչ ինքնայ· ուսանող· 4· ինքնայիւն օրհնուշ· ինքնայիւն· 5· տեղեակ· ինքնայիւն· խոսքերի օրհնուշ· վճռական· 6· հասկանալով, տեղեակ օրհնուշ· ինքնայ ինքնայ· 7· ինքնայիւն։

— gli occhi, *fixer les yeux.* յառնալ· ակնկառոյց լինել· ինչպէս ինքնայ· տեղեակ ինքնայ տեսնել։

— l'arco, *tendre, bander un arc.* ձգել· լարել· զգացել· ինչ ինքնայ· ինքնայ։

Intendersi, *vp. s'entendre, s'accorder, avoir intelligence secrète.* միաձանել· հաւասարել· ոչ օրհնուշ· ասչեն· ինքնայիւն ինքնայ· ինքնայիւն օրհնուշ։

— in amore, *être amoureux.* հարկանել սիրով· ինքնայիւն օրհնուշ։

Intendévole, *a. intelligible.* յայտնի· գիւրաշահագիր· մեկին· անշոյնութիւն· անշոյնելութիւն· ինքնայիւն· տեղեակ գրելի։

Intendevolménte, *av. savamment.* 2. *intelligiblement.* 3. *attentivement.* իմաստասիրեալ ձեւով· 2· յայտնի· մեկին· յասակ· 3· մտադրութեամբ· իմաստով· անշոյնութիւն· 2· ինչպէս ինքնայ· ինքնայ· 3· ինքնայիւն· ինքնայ էլե։

Intendiménto, *sm. entendement, m.* 2. *intelligence, f. esprit, m.* 3. *dessein, m.* 4. *signification, f.* 5. *cher, ami, e.* իմացութիւն· խելամտութիւն· 2· միտք· հանճար· 3· խորհուրդ· միտք· գիտակցութիւն· 4· միտք· զգալութիւն ընդիր· 5· սիրելի· անշոյն· անշոյնել· ինքնայ· 2· ինքնայ· 3· ինքնայ· ինքնայ· 4· ինքնայ· ինքնայ· 5· ինքնայ· ինքնայ։

Intendítivo, *v.* Intellettivo.

Intenebraménto, *sm. obscurcissement, m.* խաւարումն· գաղարիս։

Intenebráre, *va. obscurcir.* 2. *endommager, gâter.* խաւարեցուցանել· 2· եղծանել· ապականել· գաղարիսել· 2· գրչել· պերդաւ լինել։

Intenebríre, *vn. s'obscurcir.* խաւարել· 2· միմանալ· նահանջել· չիմանել· գաղարիս· 2· (ձեր) գաղարիս· ինքնայիւն· խլամ օրհնուշ։

Inteneriménto, *sm. attendrissement, m.* գոմի· խանդաղատութիւն· խաւրհնել· գնալ ինքնայ։

Intenerire, *va. attendrir.* կակղել· փափկացուցանել· 2· խանդաղատացուցանել· ի գոմի ածել· յուզել զիմանն· խաւրհնել· 2· ինքնայիւն ինքնայ· ածելինել· վշտացնել ինքնայ։

— *vn. s'attendrir.* կակղել· 2· գոմալ· արգասանել· խանդաղատել· յուզել ազեաց· խաւրհնել· 2· ածելինել· ինքնայիւն ինքնայ· ինքնայ ինքնայ· ինքնայ։

Intensamente, *av. vivement, fortement.* կարիճ· մեծապես· սասրիկ· ուժգին· ինքնայ· ինքնայ· ինքնայ։

Intensióne, *sf. intension, intensité, f. 2. tension, f.* սասրկութիւն· ընդունելութիւն· 2· Տիսանեն· սրիկանեն· ինքնայ· 2· ինքնայ· ինքնայ։

Intensivamente, *v.* Intensamente.

Intensità, *sf. intensité, f.* սասրկութիւն· ընդունելութիւն· ուժգնութիւն· ինքնայիւն· ինքնայ· 2· ինքնայ· ինքնայ։

Intensivo, a, *a. excessif, ve. violent, e.* սասրիկ· ուժգին· անշոյնիկ· ինքնայիւն· ինքնայ։

Inténso, a, *a. intense, véhément, e. excessif, ve. violent, e. 2. attentif, ve. assaisonné. ա.ի գին. անհաճոյ. 2. մտագիր. ուշագրաւ. 2. ջերմեռանդ. ջերմեռանդութիւն. զեռուն. զեռուն. 2. հաճախեալ. վերջնաւ.

Intentábile, *a. non faisable.* անհնարին. դժուարին. զորս չէ յարմի բանն ընել կամ նմանել. ՚ոլ. ՚ոլ. ՚ոլ. ՚ոլ. եւ ՚ոլ. ՚ոլ. ՚ոլ. ՚ոլ.

Interdétto, *sm. interdiction*, f. *interdit*, m. 2. *obstacle, empêchement*, m. արգել. խափանումն. արգել հրամանի. 2. խոչընդոտ. գայթակղութիւն. խոտոր. նեղն. խոչընդ. 2. դէն. եղելն.

— a, a. *défendu, interdit, e.* արգելեալ. խափանեալ. խոտոր. դէն ձգուա. գ-նեղեալ.

Interdícere, v. Interdire.

Interdicimento, v. Interdetto.

Interdire, *va. interdire.* արգելուլ. խափանել. խոտոր. դէն. խոչընդ. նեղն իմիոջ.

Interdizióne, *sf. interdiction*, f. արգել. խափանումն. խոտոր. նեղն. խոչընդ.

Interessánte, a. *intéressant*, e. *ցանկալուիչ. շահաւոր. շահակոտ. շահկան. կարեւոր. գեղեցկութիւն. նշան. գ-ճանչնալ. գեղեցկացնել. գ-ցանկալ.*

Interessáre, *va. intéresser.* բաժնորդ. կրօրդ առնել. հաղորդել. 2. օգուտ, կարեւոր, շահաւոր լինել. օգուտ բերել. 3. ցանկալուցանել. յուզել զոքան. խնամ. հնարաւոր իմիոջ. 2. Նեղ. ֆոխրէլ. իւր օվտ. ֆոխրէ իմիոջ. 3. Ցնոյ իմիոջ. ներքինէն. խոչընդ իմիոջ.

Interessársi, *vp. s'intéresser.* զոյող. հաղորդ լինել. խառնել զանձն. հոգալ. փոյթ յանձին ունել. վերաբերութ օվտ. կարեւորութ. խոչընդ իմիոջ.

Interessatamènte, *av. par intérêt.* վասն անձին շահու. ինձ ոչ ուրէ ինձ. ոչինչ էգերոչ իմիոջ.

Interessáto, a, *a. intéressé, e.* շահասէր. օգտասիրական. որ զանձին եւելի խնդրէ. 2. հոգոյ. բաժնորդ. բաժանակից. ոչինչ ուրէնի. էգերոչ դրօն. 2. հետաքրքրութ. հետ.

Interésse, *sm. intérêt*, m. 7. *affaire*, f. գործ. շահ. սեփական ինչ. օգուտ. շահ. 2. անձին շահ. շահասիրութիւն. զանձին եւելի խնդրելն. 3. վաշխ. տոկոսիք. շահաւոր. փոխարդի. 4. տուժք. վնաս. տուգանք. 5. զանազանութիւն. հոգոյ ունելոյ. 6. ցանկալուիչ. գայթակղութիւն. պանելի ունել. 7. գործ. իրք. ֆոխրէ. ներքինէն իմիոջ. 2. ոչինչ էգերոչ. ոչ ոչ. 3. ֆոխրէ. հետաքրքրութ. լիւրէն. 6. —լութիւն. Նոյնիսկ հետաքրքրութ. 7. իւ. հոգոյ.

Badare a' suoi interessi, *avoir soin de ses affaires.* խոյոց իրաց պատկառ կալ. հոգալ վասն գործոց իւրոց. ոչինչ էգերոչ գործոյ. ֆէդէր ֆօռձ.

Interésso, v. Interesse.

Interézza, *sf. intégrité*, f. ողջութիւն. պահպանութ. ներոչէ.

Interghiezióne, v. Interiezione.

Interim, *sm. interim*, m. միջոց, անջրպետ ժամանակի ժամանակի. ամամիջք. ոչ ոչ. ոչ ոչ. ֆէդէր.

Interiòra, *sf.*)*pl. entrailles*, f. pl. փորոտիք.

Interióri, *sm.*)ընդերք. ապիր. 2. սիրտ, խորք, խոհոյք երկրի. դաշտերոչ. իւ ապարէզ. ապրի ոչերոչի. ուլ. 2. ներ ոչ իր. իւր ոչի. ոչերոչի էգերն.

Interióre, *a. intérieur, e.* ներքին. ներքսագոյն. իւ էգերոչի. էգերոչ. ոչ ոչ.

— *sm. l'intérieur*, m. ներքինն. ներքին կողմն. 2. սիրտ. խորք սրտի. գաղտնիք. էգերոչ. իւ ներք. իւ ոչ ոչ. 2. գ-ոչ. էգերոչ. ոչ ոչ.

Interioritá, *sf. l'intérieur*, m. ներքինն. ներքին կողմն. էգերոչ. իւ ոչ ոչ.

Interiormènte, *av. intérieurement.* ի ներքս. ներքոյ. ի ներքսագոյն. ի ներքոյ. ոչերոչ. էգերոչ. ոչ ոչ ոչ. իւ ոչ ոչ.

Interíto, *sm. mort*, f. մահ. ասասկումն. ոչ ոչ. ոչ ոչ. ոչ.

Interizzáto, a, *a. gourd, e. roide.* քրասցեալ. ընգարմացեալ. ոչ ոչ ոչ. ոչ ոչ ոչ.

Interjezióne, *sf. interjection*, f. միջարկութիւն. գոչիւն. ոչ ոչ. ոչ ոչ.

Interlasciáre, *va. interrompre.* ընդոյել. գադարեցուցանել. ընդհատել. արուեստ ոչ ոչ. ֆէդէրոչ իմիոջ.

Interlineáre, *va. souligner.* գրոչել. գծել ի ներքոյ գրելոյ. ոչ ոչ. ոչ ոչ ոչ.

—) *a. interlinéaire.* գրեալ ի ներքոյ գրելոյ.

Interlineáto, a,) ոչ երկայն կարգաց. ոչ ոչ ոչ. ոչ ոչ ոչ. ոչ ոչ ոչ.

Interlocutóre, *sm. interlocuteur*, m. խոսող. խօսոյ ի ներքսագոյն. գ-ոչ ոչ. ոչ ոչ ոչ.

Interlocutório, a, *a. interlocutoire.* ցատագոյ կարգիչ. պատրաստիչ (դրամատ. վճիռ). ոչ ոչ ոչ ոչ.

Interlúnio, *sm. temps où la lune ne paraît pas.* ժամանակ անլուսին. ժամանակ յորում լուսին լուսնի. ոչ ոչ ոչ ոչ. ոչ ոչ ոչ.

Intermèdio, *sm. intermède, entr'acte*, m. Հանդիսաց խաղոց ի մէջ. պատրաստ գործ ինչ ընդ մէջ գլխաւոր մասանց տեսլեանն կատարելոյ. ի ներքս ոչ ոչ ոչ. ոչ ոչ ոչ. ոչ ոչ ոչ.

— a, a. *intermédiaire.* միջին. որ ի միջի կայ. ոչ ոչ. ոչ ոչ ոչ.

Intermentíre, *va. s'engourdir.* քրասնալ. ընգարմանալ. ոչ ոչ ոչ. ոչ ոչ.

Intermésso, a, *a. interrompu, e.* գադարեալ. ընդհատեալ. ոչ ոչ ոչ. ոչ ոչ ոչ.

Interméttere, *va. interrompre.* գադարեցուցանել. ընդոյել. ընդհատել. ֆէդէրոչ իմիոջ. ոչ ոչ ոչ. ոչ ոչ ոչ.

Intermettimènto, *sm. discontinuation, intermission*, f. ընդ միջ հատանելն. գադարեցուցանելն. ընդհատ. ոչ ոչ. ֆէդէրոչ իմիոջ.

Intermézzo, a, *a. intermédiat, e. intermédiaire.* միջին. որ ի միջի կայ. ոչ ոչ. ոչ ոչ ոչ. ոչ ոչ ոչ.

Interminábile, *a. interminable, infini, e.* անսպասական. անվախճան. անեզր. ոչ ոչ ոչ. ոչ ոչ ոչ. ոչ ոչ ոչ.

Interminàto, a, *a. illimité, e. qui est sans bornes.* անսահման. անեզր. անչափ. ոչ ոչ ոչ. ոչ ոչ ոչ. ոչ ոչ ոչ.

Intermissióne, *sf. interruption, intermission, relâche*, f. ընդոյել. ընդ միջ հա-

ատնէն. գադաթցուռնցանէն. գուլ. գադարանէն. պշրանէս. ֆերոլէն. պրոզնէս. փռոլ. ֆերէրէ.

Intermisto, a, a. entremélé, e. խառնակեալ. խառնեալ. խառն. խոռըվէալ. խոռըվէէ.

Intermittènte, a. intermittent, e. qui cesse et reprend. որ երբեք երբեք դադարէ. որ պշրանէն. ընդհատեալ.

Intermittènza, sf. intermittence, f. երբեք երբեք դադարելը. ընդ միջ հատանելը. որ պշրանէս. ընդհատ.

Intermoniále, a. appartenant à l'intermonde. անդրկաթսի որ ընդ միջ բազում աշխարհաց. ինչ երեսիցիէն որոնէսա ելան հոգեյէն գոյ.

Intermòndio, sm. intermonde, m. անդրկաթսի ընդ միջ բազում աշխարհաց. ինչ երեսիցիէն որոնէսա ելան հոգեյէն. որ.

Internamènte, av. intérieurement. ի ներքոյսատ. էէբէրէնէն. էէբէրոցնու.

Internàrsi, vp. pénétrer, s'enfoncer. ի ներքոս մտանել. խազալ. անցանել ի ներքոս. էէբէրէ կերթ. որոնէ.

Intèrno, a, a. intérieur, e. ներքին. էն. էէբէրէ. ի. որոնէ.

Internòdio, sm. entre-nœud, m. ցոգուն. ոճ. բուն երկուանց. ծ-ոէբէ. գ-ոէբէ, ծ-ոէբէ ծ-ոէբէ.

Internùnzio, sm. internonce, m. փոխանակ պապամատրի քահանայապետին. ֆ-ոփ էէբէ-ոնէն էէռոէ.

Intèro, a, a. entier, e. massif, ve. 3. pur, e. sincère. ողջ. կատարեալ. բովանդակ. 2. միա. պագաղ. միաձոյլ. 3. անբիծ. արդար. ազիվ. պ-ոնէն. ծ-ոոմ. ֆէրէ. 2. էէ-ոէ-ոէ. պ-ոոէէէ. 3. ոոոէ. ոոոէ.

Cavallo —, cheval entier, m. ձի մատակա. խազ. պ-ոէ (-ն).

Interósso, a, a. interosseux, se. որ ի միջ ոսկերաց կայ. ոէ-ոէ-ոէրէն պրոզնէս ոէ-ոէ.

Interpellàre, va. interpeller. Հարց եւ. փոխանէնել. պ-ոէ-ոնիէլ. Տարցանել. Նեղել ի գառապատիճ. ծ-ֆ-ոմ ծ-ոէ-ոէ ի. ոոոէ. ոէ-ոէ. ֆ-ոէ-ոէ-ոէ-ոէ. ոէ-ոէ-ոէ-ոէ.

Interpellazióne, sf. interpellation, f. Տարցաֆորձ. Նեղելը ի գառապատիճ. Տարցանելը. ոէ-ոէ-ոէ-ոէ-ոէ. ոէ-ոէ-ոէ-ոէ-ոէ.

Interpretàre, Interpetre, ecc. v. Interpretare, Interpreta, ecc.

Interpolàre, va. interpoler. Յաւելանել ինչ ի գիրս. խառնել ի ներքոս. խոռել. ի-ոոմ-ոէ. էէբէն օգնէ. ոէր ոէրոոմ էէբէն ոէր ոէ-ոէ օգնէ.

Interpolatamènte, av. avec interruption, de temps en temps. երբեք երբեք. ժամս ժամս. ժամէ ի ժամ. ի-ոոմ ոէ ի-ոոմ. ի-ոոմ-ոէ-ոէ ոէ-ոէ.

Interpolàto, a, a. interrompu, e. ընդ միջ Տատեալ. գադարեալ. ոէ-ոէ ոէ-ոէ-ոէ. ոոոոէ-ոէ.

Interponiménto, sm. interposition, f. 2. médiation, entremise, f. ընդ միջ անկանելը. 2. ի միջ անկանելը. միջնորդն լինել. էէ-ոէ-ոէ. ոէ-ոէ-ոէ ոէ-ոէ. 2. ոէ-ոէ ոէ-ոէ.

Interpórre, va. interposer. 2. entremêler. դնել ի միջի. ի ներքոս արկանել. 2. խառնել. ոէ-ոէ ֆ-ոմ-ոէ. էէ-ոէ ոէ-ոէ-ոէ. 2. ֆ-ոոոէ-ոէ-ոէ-ոէ.

Interpórsi, vp. s'interposer. ի միջ անկանել. միջնորդ լինել. ոէ-ոէ ոէ-ոէ. ոէ-ոէ-ոէ-ոէ ոէ-ոէ.

Interpósito, v. Interposto.

Interpositóre, sm. entremetteur, intercesseur, m. միջնորդ. ոէ-ոէ ոէ-ոէ. ոէ-ոէ-ոէ.

Interposizióne, sf. interposition, f. ընդ միջ անկանելը. ոէ-ոէ ոէ-ոէ. ոէ-ոէ-ոէ-ոէ. — di tempo, délai, retard, m. յապագաթիւն. յապագաթիւ. ոէ-ոէ-ոէ.

Interpósto, sm. interjection, f. միջակութիւն. ոոէ-ոէ. Հոգեյն նկար.

— a, a. entremêlé, e. 2. interposé, e. խառնեալ. խառնակեալ. 2. եղեալ ի միջի. ընդ միջ արկեալ. ֆ-ոոէ-ոէ. 2. ոէ-ոէ ֆ-ոոէ-ոէ. ոէ-ոէ.

Interpretamènto, sm. interprétation, f. մեկնութիւն. թարգմանութիւն. ոէ-ոէ-ոէ-ոէ. ֆ-ոոէ-ոէ. ոէ-ոէ.

Interpretàre, va. interpréter. մեկնել. թարգմանել. ոէ-ոէ-ոէ. ֆ-ոոէ-ոէ ոէ-ոէ. ոէ-ոէ. ոէ-ոէ ոէ-ոէ.

Interpretativamènte, av. interprétativement. մեկնաբեանց. թարգմանելով. ոէ-ոէ-ոէ-ոէ. ոէ-ոէ-ոէ.

Interpretativo, a, a. interprétatif, ve. թարգմանութեան. մեկնութեան. ոէ-ոէ-ոէ. ոէ-ոէ.

Interpretazióne, sf. interprétation, f. մեկնութիւն. թարգմանութիւն. ոէ-ոէ-ոէ. ոէ-ոէ-ոէ. ոէ-ոէ-ոէ. ոէ-ոէ.

Interprète, sm. interprète, m. մեկնիչ. թարգման. ոէ-ոէ-ոէ. ոէ-ոէ-ոէ. ոէ-ոէ.

Interpunzióne, sf. ponctuation, f. դնելը գտեղս. ոէ-ոէ-ոէ-ոէ-ոէ-ոէ. ոէ-ոէ-ոէ ֆ-ոոէ.

Interrramènto, v. Interrimento.

Interràre, va. glaiser. 2. donner la terre aux draps. 3. enterrer. ծեփել կաւով. 2. մարդել Տագով կամ կաւագ գկաւաս. 3. ֆ-ոմ-ոէ. ոէ. էէ էէ-ոէ-ոէ. 2. ոէ-ոէ-ոէ-ոէ, ոէ էէ ոէ-ոէ-ոէ-ոէ. 3. ոէ-ոէ-ոէ.

Interráto, a, a. glaisé, e. 2. pâle, défait, e. ծեփեալ կաւով. 2. գունաթալ. ոոէ գոյն. ոէ էէ. ոէ-ոէ-ոէ ոէ-ոէ. 2. ոէ-ոէ-ոէ.

Interrogo, sm. interrogne, m. ոոէ-ոէ-ոէ թագաւորութեան. ոէ-ոէ-ոէ-ոէ. ֆ-ոոէ-ոէ ոէ-ոէ-ոէ-ոէ-ոէ-ոէ ոէ-ոէ-ոէ-ոէ. ֆ-ոոէ-ոէ-ոէ-ոէ.

Interriáre, v. Interrare.

Interribilire, va. rendre terrible. աշագին գործել. ֆէրէբէլ. Հեղոնիլ ինչ.

— vn. devenir terrible. աշագին, աշագնալ լինել. ֆէրէբէլ. Հեղոնիլ ոէ-ոէ.

Interrimènto, sm. ensablement, m. ոոէ կամ սիզմ կուտեալ ի գետս գեաց. ջրմզաց-ոէ-ոէ ֆ-ոոէ ոէ-ոէ-ոէ ոէ-ոէ-ոէ. ոէ-ոէ-ոէ ֆ-ոոէ-ոէ-ոէ-ոէ.

Interro, sm. atterrissement, m. յանեցուած Տագոյ. կայս ոոէզոյ յանկուս գեաց. ոէ-ոէ կամ սիզմ յանկն գեաց կուտեալ ի Տիզեցաց ջրոյ. ոէ-ոէ-ոէ-ոէ-ոէ-ոէ ֆ-ոոէ-ոէ-ոէ. ֆ-ոոէ-ոէ-ոէ.

Interrogáre, va. interroger. Տարցանել.

խնդրել, օգոթե ինալ, խոյնիթար իմ-ձե։

Interrogativaméնte, *av. par interrogation. իբրեւ հարցաքննյով։ հարցաքննական-ով։* — *ել իլէ ուղ էյճէկ ինալ։*

Interrogativo, a, *a. interrogatif, ve. հարցնող։ հարցաքննող։ խոյնիթական։*

Punto —, *point interrogant. հարցնան, հարցական տող։ նգոյնայի ինալ։ ալտըրին ինալ։*

Interrogáto, *sm. v.* Interrogazione.

Interrogatório, *sm. interrogatoire, m. հարցաքննութ։ քննութիւն։ հարց եւ խնդիր։ հարց եւ փորձ։ 2. գիր հարցափորձից։ ինալ։ խոյնիթար։ ինթերրոկ։ ձէրբուկ։ 2. ձէրբուկ ինալճըլար։*

Interrogazióne, *sf. interrogation, demande, f. հարցուած։ հարցումն։ օգոթե ինալ։ խոյնիթան։ ինթերրոկասիյոն։*

Interrómpere, va. *interrompre. ընդ մէջ հատանել։ դադարեցուցանել։ ընդհատել։ խափանել։ խափան լինել։* * *ընդհատել։ օգոթե ինալ։ գուդուրմաղ։*

Interrómpersi, *vp. cesser. յետս կալ։ դադարել։ ձերբուքը լինալ։ ինչէ ասըլմալ։*

Interrompiménto, *sm. interruption, f. ընդ մէջ հատանելը։ խափանած։* * *ընդհատութիւն։ օգոթե ինալ։ գուդուրմա։ ինթերրոկասիյոն։*

Interrottaménte, *av. avec interruption. ընդ մէջ հատանելով։ իբրեւ իբրեւք։ ժամն ժամու։ օգոթե ինալէյէ։ ինալճղը ինալ։ գուդուրմալը գուդուրմալը։*

Interrótto, a, *a. interrompu, e. ընդ մէջ հատեալ։ դադարեալ։ օգոթե ինալմըշ։ ձերբուքլու։ ինթերրոկասիյոն ըղմըշ։*

Interruttóre, *sm. interrupteur, m. խափանիչ։ ար ընդ մէջ հատանէ։ օգոթը ինալճը։ ինթերրուպթէր։*

Interruzióne, *sf. discontinuation, interruption, f. ընդ մէջ հատանելն։ դադարումն։ *մէջհատութիւն։ *ընդհատութիւն։ օգոթը ինալճը։ ինթերրուպսիյոն։ ձերբուքլու։*

Intersecáre, va. *entrecouper, croiser. ընդ մէջ կտրել։ հատանել։ ինալճ։ օգոթըճան ինալճ։*

Intersecársi, *vp. se couper. կտրել։ հատանել։ ինալճ։ ինալճ ինալճ։*

Intersecazióne, *sf. intersection, f. հատանելն։ ինալճ։ ինալճ ինալճ։*

Intersegáre, ccc. *v.* Intersecare, ecc.

Interserire, va. *insérer. մտցնել։ ինթերրա խառնել։ իւլնէ օգոթե։ խոյնիթ։*

Interszióne, *sf. intersection, f. հատանելն երկուց գծից։ ամէր ճամնան։ իւլ ըզդէբնէն ինալ ինալճ ինալճ ինալճ։ գուդուրմա։*

Interstízio, *sm. interstice, m. անջրպետ։ անջրպետութիւն։ ինալ։ ինալճըլար։ 2. գուդուրմա։ ձէրբուր։*

Intertenére, va. *amuser, entretenir. գրօսացուցանել։ յամեցուցանել։ կրնէնդիրթէ։ ինալճըրմա։ գուդուրմա։*

Intertenérsi, *vp. séjourner, demeurer. յամել։ ուրեք կալ։ դադարել։ կրնէնդիրթէ։ գուդուրմա։ գուդուրմա։*

Interteniménto, *sm. entretien, divertissement, m. conférence, f. զբաղումն։ գրօսանք։ բանակցութիւն։ կրնէնդիրթէ։ ինալճ։*

Interturbarsi, *vp. se troubler. խռովել։ աղմկել։ ուրիշուն։ գուդուրմա ինալճ։*

Intervallato, a, *a. espacé, e. անջրպետեալ։ բացագոյն։ ինալճըլըճ։ ինալճ։*

Intervállo, *sm. intervalle, f. espace, m. անջրպետ։ անջրպետութիւն։ ինալ։ ինալճըլճ։ գուդուրմա։ 2. գէրճ։ գուդուրմա ինալճ։*

Interveniménto, *sm. intervention, f. accident, m. միջնորդ։ օգնականութիւն։ 2. պատահար։ գէպք։ խոյնիթ։ ինալճ։ 2. ինալճ ինալճ։ գուդուրմա ինալճ։ գուդուրմա։*

Intervenire, *vn. arriver. 2. intervenir. հասանել։ գէպ լինել։ 2. առաջի, մտ, ամբիծ բակաց լինել։ կրնէնդ։ ղուդուրմա կրնէնդ ինալճ։ 2. գուդուրմա ինալճ։ գուդուրմա։*

Intervento, *sm. présence, assistance, intervention, f. լինելն առաջի բակաց։ գտանելն անդէն։ գուդուրմա։ գուդուրմա։*

Intervenzióne, *sf. intervention, f. լինելն առաջի բակաց։ գուդուրմա։ գուդուրմա։*

Interzáre, va. *tiercer. հերկել։ գործել երրորդ անդամ։ ինալճ։ ինալճ։ գուդուրմա։*

Interzársi, *vp. être le troisième. լինել երրորդ։ ինալճ։ ինալճ։*

Interzáto, a, *a. partagé en trois. յերիս բաժանեալ։ ինալ գուդուրմա։*

Intesa, *sf. intention, vue, f. միտք։ դիտաւորութիւն։ կամք։ Տես՝ Intento։ գուդուրմա։ Star sull' —,) *se tenir sur ses gardes. անձ Aver l' —,) Զգուշալ լինել։ զգոյշ կալ։ ինալճ։ գուդուրմա։*

Intesaménte, *av. attentivement. մտաւիւրութեամբ։ խնամով։ գուդուրմա։ գուդուրմա։*

Inteschiáto, a, *a. obstiné, e. յամառեալ։ պնդեալ։ ինալ գուդուրմա։ ինալճ։*

Inteso, a, *a. attentif, ve. 2. compris, e. մտադիր։ ուշակալ։ 2. իմացեալ։ հասկացեալ։ գուդուրմա։ 2. գուդուրմա։*

Bene , o mal —, *bien ou mal fait. գէպքին, կամելով կամ չառի, անհնգեղ յորինեալ։ ինալճ։ իւլ խոյնիթ գինա։ գուդուրմա։ գուդուրմա։*

Intéssere, va. *entrelacer. 2. faire un tissu. ապուպանել ընդ միմեանս։ 2. ինալճ։ անկանել։ ինալճ ինալճ ինալճ։ 2. գուդուրմա։ գուդուրմա։*

Intessúto, a, *a. entrelacé, e. 2. tissu, e. անկեալ ընդ միմեանս։ 2. ինալճ։ անկանդ։ ինալճ ինալճ ինալճ։ 2. գուդուրմա։ գուդուրմա։*

Intestábile, a, *qui ne peut faire testament. որ չկարէ կտակ։ գուդուրմա ինալճ։ գուդուրմա գուդուրմա։*

Intestáre, va. *placer un fonds d'argent sur la tête de qn. գրել։ գուդուրմա յանուն մարդ գոյութ արծաթոյ։ ինալճ ինալճ ինալճ գուդուրմա։*

Intestársi, *vp. s'entêter, se mettre dans la*

tête. ցամաքել· պնդել· Համառաւել ի մտի· Խոտ իմիտ· ֆէոդիէն ֆօմա·

Intestáto, a, a. entêté, e. 2. intestat. պլնդեալ· անհնազան· 2· որ չիցէ զրեալ կամ անազոյ կամաց կամաւք· Խոտիճ· պոլէ ֆեր· 2· Վռնդիմիտ·

Intestinále, a. intestinal, e. աղեաց· փորուստ·· պոլբոռնիլոբռ պ՚ռիեուլեն·

Intestino, sm. intestin, boyau, m. փորուածոյ· ընգէրք· պոլբ· պոլբոռտ·

— a, a. intérieur, intestin, e. ներքին· խնէրէն· ռերոռնի·

Guerre intestine, guerres intestines. ընտանի պատերազմ· հարսի պոխի·

Intésto, a, a. entrelacé, e. 2. tissu, e. ա գուցնալ ընդ միմեանս· 2· Հիւսկէն· պէրէ պէրէն իէնէլեն· 2· Խօրհ·ուն·

Intiepidáre,) va. attiédir. զրասցուցանել·

Intiepidíre,) բարեխառն գործել· 2· Ժամցուցանել· մեղկել· մեղկեցուցանել· ըւէօ ֆէրէ· ռօռոմֆէ· 2· ռօռոմֆէ· ինքն էնիմէ·

— vn. s'attiédir, se refroidir. զրասնալ· բարեխառն լինել· 2· մեղկել· Ժամանալ· ռօռոմֆէ· 2· կէլէնիմէ·

Intieramente, av. entièrement, tout-à-fait. լի· ամենեւին· բոլովնագոյ· ոպլոյն· պէռն· պէռոն·

Intiero, a, a. entier, e. ողջ· բովանդակ· պէռոն· ռ՚ռոռ·

Intignáre, vn. être rongé de la teigne. ցեցուկեր, մեցամաս լինել· կ՚ռէլենիմէ· կ՚ռէլե պէռնէ·

Intignatúra, sf. piqûre des teignes, f. ցեցուկերն լինել· կ՚ռէլենիմէ·

Intignere, va. tremper. 2. rendre complice. ֆամաւել· ֆամաւեա· 2· զործակից չարեաց առնել· դոռբռմիմ· դոռնոբռմուտ· 2· ընգէրք իւմտ իմիտ· ֆեռնօռ իմիտ·

Intignosíre, va. rendre teigneux, donner la teigne. 2. pourrir, կեղ տնանել· լի զորնել կեղտվք· 2· ապականել· ինչ իմիտ· ռեւլենիմէ· 2· զոլմէ·

Intimamente, av. intimement. սիրով· մտերմութեամբ· 2· պնդով· առնկպոյնս· ֆուլոռնէ· ուէ ըւօ· Համհոդիէ իւն· 2· ընէը ուէը·

Intimáre, va. intimer, sommer, déclarer. յայտ առնել· Ժանուցանել· պլնդիմէ· խ ֆնօռ, իւտ, ինքնէն իմիտ· ռոռոռոռմոռ· պլռտ իմիտ·

Intimazióne, sf. intimation, sommation, f. յայտաբանութիւն· Ժանուցումն· իւտ· ֆնօռ· ինքնէն· ռոռոռոռ·

Intimidíre, vn. devenir timide. վատասրտել· ինքնէռեւլենիմէ· ֆօրֆնմ·

Intimidità, sf. hardiesse, f. courage, m. վատասրտութիւն· քաջասրտութիւն· ֆօրֆնռոռ·· ռոռոռ· ֆնօռ·

Intímido, a, a. intrépide, hardi, e. քաջասրտ· քաջ· Համարձակ· ֆնօռ· ֆօրֆնռոռ·· պլնդէրէն· ֆնօռնէն·

Intímo, a, a. intime. ներքին· 2· մտերիմ· ֆէռմոյնի մ՚· ֆէռմնիակ· կութ·որ· իւ· ոբռոռն· ոբռոռնէռէ· 2· ռոռոբռ· ֆնօռբռոռն· Խոռլեռ· ռոռ՚ռ·

Intimorire, va. intimider. երկիւղածնել· զանգիտացուցանել· ֆօրֆռոռմֆռ·

— vn. s'effrayer, s'épouvanter. զարհ կանել· զանգիտել· ֆօրֆռ՚ռ·

Intingere, v. Intignere.

Intingolo, sm. ragoût, m. Համեմատք· Խորնէն· Ռեռոռնէ ռոռ՚ռ·

Intinto, a, a. trempé, plongé, e. 2. complice. ֆամաւեալ· 2· զործ, կցորդ իտրեաց· ոռոռբռէմէռ· ոռոռմէռ· 2· Վհռոռ՚ռ· Վհռոռնէ· ֆէռ· Լէռէռ իմէ·

— sm. jus, bouillon, m. արգանակ, ջուր կերակրոց· Խնէռ ռոռ՚ռ·

Intintúra, sf. l'action de tremper, f. ֆամաւելն· ոռոռբռ՚ռ·

Intiránnire, vn. se faire tyran. բռնանալ· բռնակալ լինել· ֆնդոռ, ոռ՚ռ՚ռոռ ռ՚ռոռ· ֆնդոռոբռէմ, ոռ՚ռ՚ռոռ·

Intirizzamento, sm. engourdissement, m. բռռանալն· ընդարմանալն· ռ՚ռ՚ռոռ· ռ՚ռ ռէնէմէն·

Intirizzáre, va. engourdir. բռռացուցանել· ընդարմացուցանել· ռ՚ռ՚ռոռնոռ· ռէնէռ իմիտ·

— vn. s'engourdir, devenir roide, transir de froid. բռռանալ· ընդարմանալ· փայտանալ· ռ՚ռ՚ռոռ· ռէնէռէնիմէ· ֆոռոռ ռէնէռէն·

Intirizzársi-, vp. s'engourdir. 2. se tenir droit, e. բռռանալ· կարկամել· գանանալ· փայտանալ· 2· կանգնուն, ուղղոյն կալ· ռէնէռէնիմէ· ռ՚ռ՚ռոռ· ռէռէռէնիմ· ոռ՚ռէռէ· 2· ռոզբռ՚ռ, ռէռ ռ՚ռոռ·

Intirizzimento, ecc. v. Intirizzamento, ecc.

Intisicáre,) va. faire maigrir. Նիւրել· ռ՚ռ՚ռ·

Intisichíre,) չլել· Ծոգել· Վէռնի իմիտ· Երիմ ֆռ·

— vn. devenir étique. Նիւրական սխոռ· ինքնէն· Վէռնի ռ՚ռոռ·

Intitolamento, sm. titre, m. անուանումն· գրելն զանուն· յորմէորիէռ· ոռ ֆռոռ· ինքնէն·

Intitoláre,) va. intituler, donner le titre. 2.

Intitulare,) attribuer. 3. dédier. անուանել· անուն գրել· յորմէորել· 2· Համարել· ռ՚ռ՚ռ գրել· 3· Նուիրել· ոռ ֆռոռ· ինքնէն իմիտ· 2· Վէռնէռ· ռ՚ռ՚ռ· Հռ՚ռ իմիտ· 3· ռոռոռոռ· իմիտ· ինքնէն իմիտ·

Intitolazíone, sf. titre, m. 2. dédicace, f. 3. inscription, f. յորմէորիմք· անուն· 2· ընծայելն· Նուիրելն· 3· արձանագիր· վիրագիր· ինքնէն· Վռնէ· 2· ռոռոռոռ· ինքնէն· 3· ինքնէն·

Intoccábile, a. qui ne peut être touché. յոր չէ միտքի Դպել· զոր չէ միտքի ընչաքնել· ինքնէռեւլենիմէն· ֆօրֆռոռ·

Intollerábile, a. intolerable, insupportable. անհնդունելիական· անհնդունելի· Ծանր· գժնդակ· ռ՚ռ՚ռոռ՚ռ· Վէռնէռէնիմ· ինքնէռեւլենիմէն· ռոռէռ· ռ՚ռ՚ռ ֆ՚ռինռոռ՚ռ·

Intollerabilità, sf. qualité de ce qui est intolerable, f. անհնդունելիական, անհնդունելի լինել· գժնդակութիւն· Ծանրութիւն· ռոռէռէռ· ռ՚ռէռէռէ· ռ՚ռոռ·

Intollerabilmente, av. insupportablement. անհնդունելի· առանց հնդունելոյ· Վէռնէռ

Intollerándo, *sm. trouble*, m. պղտորու-թիւն. դառնութիւն. 2. պղտորել. խառնակիլ. դառնացնել. 3. ի-րարու խառնութիւն. խորհրդոցու ինիթ.

— *vn. devenir trouble.* պղտորել. դառ-նանալ.

Intorbidazióne, *sf. v.* Intorbidamento.

Intorbidíre, *vn. se troubler.* պղտորիլ. 2. պղտորել. լղճանալ. նահանջալ. 3. պղտո-րել. յուզել (օգոց). դառնանալ. 2. (լիճ) ի-րարու խառնուիլ. 3. (հովք) դառնանալ.

Intormentiménto, *sm. engourdissement*, m. ընդարմանալութիւն. քիմքորութիւն. ա-չալութիւն. ա-ղաչութիւն.

Intormentíre, *vn. s'engourdir.* կարկամել. քրտնանալ. գաւանալ. ա-չալուիլ. ա-ղաչ-նալ. ա-ղաչել. ա-ղաչել.

Intornáre, } *v.* Intorniáre.
Intorneáre, }

Intorniaménto, *sm. tour*, m. *action d'entourer*, f. չրջումն. պատել. պատրելը. ի-նչ-ջիրա. ի-ջուլ ինիթ.

Intorniáre, *va. environner*, entourer. չուրջ գալ. պատել. փակել չորքանակի. ի-նչ-ջիրա. ի-ջուլ. ի-րարու ընչա.

Intórno, *prep. autour. 2. sur*, touchant. 3. *à peu près*, environ. չուրջ. 2. վասն. չա-գագս. 3. իբրեւ. գրեթէ. չափ. որչափ. ի-րարու ընչա. 2. իչն. ի-ջուլ-ջիրա. 3. ի-նչ-ջիրա. ի-ջուլ. ի-նչ-ջիրա. ի-ջուլ.

Là, colà —, *environ, à peu près.* գրեթէ. իբրեւ. ա-ղագս. ի-նչ-ջիրա.

— *av. à l'entour.* չուրջ. չուրջանակի. ի-րարու ընչա. ի-ջուլ.

Intorno intorno, } *à l'entour. 2. tout au-*
Ì'torno, } *tour.* չուրջ. չուրջանա-կի. 2. չուրջանակի. չամպանդ կողմանց. ի-րարու ընչա. ի-ջուլ ընչա. 2. տեղ-տեղ ընչա. հեր ընչա. հեր ընչա.

Intorpidíre, *vn. devenir stupide, s'engourdir.* ապշել. ընդարմանալ. լուչան. ա-չալ-նալ.

— *va. engourdir.* ընդարմացուցանել. ա-չալ-ցնել.

Intorriare, *va. entourer un lieu de tours.* պատել. ամրացուցանել պատուարակապ. մաշ-արձանագրել. ի-ջուլ ընչա. ի-ջուլ ընչա. ի-ջուլ ընչա.

Intortícciare, *va. tortiller.* մանել. գալարել. ի-ջուլ. ի-ջուլ.

Intorticciáto, } *a. tortillé, e.* մանեալ. գա-
Intórto, } լարեալ. ա-ջուլ. ա-ջուլ. ի-ջուլ. ա-ջուլ.

Intoscanire, *va. traduire en toscan.* ի-ջուլ-մանել ի Տոսկանացոց բարբառ. Թոսկան լեզուին ի-ջուլ ընչա.

— *vn. affecter les manières des Toscans.* զՏոսկանացոց վերարարանս, պայմանս ի ինքն արկանել. Թոսկանա ի-ջուլ. ի-ջուլ.

Intossicáre, *va. empoisonner.* գեղել. * թու-նաւորել. գեղիչել. ի-ջուլ.

Intostire, *vn. être presque cuit.* գրեթէ եփիլ լինել. Ձէր լեփել լինել. եփիլ ի-ջուլ. եփիլ. եփիլ.

Intozzáre, *vn. devenir court et épais, gros-*

sir. լինել կարճ եւ առատ. առատաբանել. ճիշտանալ. գըռռա վե ներկե օլմաք. խոչընդոտիլ. պահպանվել.

Intozzarsi, *vp. se fâcher. խոժոռվել. պռամըտել. հըբրտնոտիլ. խըմիր կերթալ.*

I'ntra , *prep. entre, parmi. ի միջ. էնթեռթե. էնթեն.*

Intrabescársi , *vp. s'amoureacher. հարկանել ի սէր. տրփել. ալըզե. մեֆթունա օլմաք.*

Intrabiccolarsi, *vn. monter sur quelque chose qui peut tomber ou faire tomber. ելանել ի սեղի խոտան , գետնափոր. ինքնըտե. ինքնընիսկի ներե ըզմանե.*

Intracciglio , *sm. espace entre les sourcils, mi.* ընդ աչաց միջոցն. ալընլըգ յօճիղ. էտ ֆալ ըրռա.

Intrachiúdere, *va. fermer tout à l'entour, boucher l'entrée ou l'issue. 2. empêcher. ըմբըռի փակել. ունել զանգո. 2. խափանել. արգելուլ. տեղրէ նահան ֆալընմաք. ըմբըռնելը տլմաք. ելլա եւ գալմաք. 2. ենիլ օլմաք. գալ չկարել.*

Intrachiúso, a, *a. fermé tout à l'entour. փակեալ ըմբռնեալի պատեալ. ֆալընմըշ. տեղրէ ֆարոնըգ տլմըշ.*

Intracidere, *va. couper par le milieu. 2. empêcher. ընդ միջ հատանել. 2. խափանել. պետընե. 2. ենիլ օլմաք.*

Intradétto, a, *a. interdit, e. արգելեալ. նահաք օլմըշ.*

Intradimenticare , *vn. oublier pendant ce temps. մոռանալ առ ժամին. ո տրաման ունոնմաք.*

Intradire , *va. interdire. արգելուլ. նահաք ինմեք.*

Intraducibile , *a. intraduisible. զոր չէ մեկին ի միջոցէ. ի պարտական. հաճոյ էն բրնընա.*

Intradue, *a. e sm. incertain, e. en doute. 2. incertitude, f. վարանեալ. տարակուսանք. ի տարակոյսի. 2. խելի տարակոյս. տարակուսանք. էնտեռնէլե էրթելեա. 2. էրթել. ծէրկոս. վերկոսը.*

Intrafattafine, *av. pop. tout-à-fait. ամենայն, ետպես. խոպան. ալը ղե ղեռ. վերկոսը.*

Intrafátto ,

Intrafinefátta , (ետ. ղեռ.)

Intrafinefátto ,

Intralasciamento , *sm. ſ interruption , interruption , f. ընդ միջ ետեղումն. ետղոզելը. գադարումը. * միջոց. ետտեղմելիւն. տրտռելը տեղը. ֆէրտեսըն. ֆէրտես.*

Intralasciáre, *va. discontinuer, cesser, interrompre. ընդ միջ ետեղանել. ետղոզել գործեն. գադարել. տրտռելը տեղրէ. ղըրտեսե. ֆէրտեսըն էրմեք.*

Intralciamento , *sm. embarras , obstacle , m. տագնապ. խոչ. խառնակութիւն. էրէմէ. ենրէզելէլեը.*

Intralciáre, *va. confondre, entrelacer. պատանել. շաղել. խառնել. խառնակել. տըրմե. ֆընրէզելըրմաք.*

Intralciatamente , *av. confusément. խառն ի խառն. ֆարմարոբզա.*

Intrámbo , a,) *a. tous les deux. երկոքեանն.*

Intramendúe ,) ետ.

Intraménto , *sm. entrée, f. մուտ. ենրէզ. ենրմե.*

Intramessa , *sf. interposition , f. 2. entremise , f. խառնուածք. արկանելը, անկանելը ի միջ. 2. միջնորդութիւն. ոգնա. ֆալ տեսը ղաղնըխոտ օլա. 2. տրաս ենրմե. միջոց ըշլըե.*

Intramesso , *sm. entremets , m. միջին խոտակի. կերակուր որ պատի յետ խոտակաց խոտակ[ւոց յառաջ քան գմրգրա. տեղ ղաղ էնե պըլե տրաշտա ըլըզ ենրմե.*

Intramettere, *va. interposer. խառնել. գնել ի միջ. ընդ միջ արկանել. էնրմե. տրաս ֆօտա.*

Intramettersi, *vp. s'entremettre , se mêler de quelque chose. ընդ միջ անկանել. միջամտութիւն ընել. ֆարըշմաք. էնրմե ենրմեք.*

Intramettimento ,) *sm. interposition, f. խառնուածք.*

Intramezzimento , *Տեռմին. դնելը, արկանելը ի միջի. էնրմե. տրաս ֆօտա.*

Intramezzáre , *va. mettre entre deux. ի միջ դնել. ընդ միջ արկանել. էնրմե. տրաս ֆօտա.*

Intramischiánza , *sf. mélange, m. խառնուածք. խառնուածն. ֆարըշմա. ֆարըշելըզէ.*

Intramischiáre , *va. entremêler. խառնել ի միասին. խառնել. ֆարըշելըրմաք. ֆընրմաք.*

Intramissione , *sf. entremise , f. 2. intermission , f. միջնորդութիւն. 2. ընդ միջ հատանելը. գադարելը. ենդոռլը. տրաս վերկոս. գադարելըզէ. 2. տրաս ենրմե. գընրմե. ֆընրմըշլըզէ.*

Intransgredibile , *a. inviolable. անկցոյ. անեղծ. զորոյ չէ մարի անցանել. ենչնըմե. ֆարըշ ոլմըզ.*

Intransitivo , a, *a. intransitif , ve. չանցանող. չանցանելի (բան. * բայ). լընչէ.*

Intrante , a. *qui entre. 2. insinuant, e. մտաւոզ. 2. հատանեցուցիչ. յանկուցիչ. ենրէն. 2. ֆանըշդըճը. ենրէնի.*

Intrapórre ,) *va. interposer. խառնել. ընդ*

Intrappórre ,) *միջ արկանել. էնրմե. տրաս ֆօտա.*

Intrapósto , a, *a. interposé, é. ի միջ եղեալ. ընդ միջ արկեալ. էնրմե ենրէլ. տրաս ֆօտա.*

Intraprendente , *a. entreprenant , e. գործասէր. գործօն. էլլենըլը. հօմբրլը.*

Intraprendere , *va. entreprendre. 2. surprendre. ձեռն ի գործ արկանել. սկսանել. ձեռն արկանել. քուռն Տարկանել. 2. ըմբռնել. եւ ապրանք. գալէտան. 2. գասոզ. էտոլինան եեեինէրե. ինոթրան.*

Intraprendimento , *sm. entreprise , f. արկածն. ձեռն ի գործ. սկսուած. գալէտանէզե. եւ ապրանք.*

Intraprenditore ,) *sm. entrepreneur, m. ար*

Intraprensore ,) *ձեռն ունող. ար ձեռն միտ ի գործ ինչ. ասկինինա, էտոլինան ալը. եւ ապրանք.*

Intrapreso, a, *a. entrepris, e. ձեռն միակ. սկսեալ. եւ ապրանքով. գալէտանէզէլ.*

Intrare, *sm. entrée, f. abord, m. 2. maintien, m մուտք. 2. տեսիլ. կերպարանք. ենրէզ. ենրմե. 2. ենօթենէլէ. ելէվէ.*

— va. entrer. մտանել. ենրմեք.

Intrarómpere , *va. interrompre.* ընդ միջ մտանել. ի մղալ. ապակտել զխօսել. պատճառել։

Intrascórso, *av. par incident.* ի դիպաց. ապաղ. ի տարի ի ներ։

Intraségna, *sf. armoiries,* f. pl. գինք, նշան զդասաւորի. ծանօթ. ածք։

Intrata, *sf. entrée,* f. մուտք. ելեւէտ. ներք։

Intratessere , *va. entremeler , entrelacer.* հիւսել ի միասին. խառնել. պատ պերճիւ ներքեւ. ի ներքոյ. ի ներքոյիցն։

Intrattábile , *a. intraitable , rude , revêche, difficile. 2. dur, e. roide.* անշամբոյր. վայրենի. վէս. ցասկոտ. 2. խիտ. կարծր. նաեւս. ի ներքոյ։ 2. վեր. պերճ։

Intrattabilità, *sf. dureté, roideur,* f. խտութիւն. կարծրութիւն. վեհութիւն։

Intrattánto, *av. en attendant.* ի մանաւանդին. յայնմ ժամանակի. յայսմ վայրի. ի տարաժամ. ի ապաւէտս։

Intrattenére, *va. retenir, retarder. 2. entretenir.* 3. *arrêter qn. à son service.* յամեցուցանել. յայսպիսի. ունել. 2. մեղմացնել. կիրակիզել. 3. ունել զոք ի ծառայութեան. կիզիչիզիչել. ցուցանողաբար. 2. պահպանել. ի ներքոյ. 3. պատիճ ի ներքոյ պատուիրել։

Intrattenérsi, *rp. s'amuser, lanterner.* յամել. ժամավաճառ լինել. ՚ անտնաց. ցնծանել. ապահովանալ. վեհն ի ներքոյ։

Intratteniménto , *sm. retardement, m. ce qui fait perdre du temps , ce qui amuse.* յապաղութիւն . զկեդրոյ . յապաղել. ցնծանել. ցուցանօ. ներն ի ներքոյ։

Intrattéssere , *va.* Intrattessere.

Intraváre , *va. mettre une traverse, une poutre. 2. empêcher , traverser.* ընդ հեծան. կապել զերծանող . 2. խափանել. փակել. (պնեալ.) ի ներքոյ ծրեալ. 2. հան. ելնել զեղ ի ներքոյ։

Intravenire , *vn. arriver. 2. intervenir.* դեպ լինել. պատահել. 2. առաջի. մէջ լինել. ընդ ընդ ներքոյ. 2. հանդիպել ծրեալ. ի ներքոյ պատահել։

Intraversáre , *va. mettre à travers, croiser. 2. biner. 3. raboter de travers , de biais.* խաչանձև. ընդ խոտորակի դնել. ի լայնաձիգ ի ներքոյ զնել. 2. կրկնել զնել. հերկել ի լայնաձիգն անդր վարելոյ. 3. անաղել ի լայնաձիգն. ներքոյ. հանելոյն ծրեալ. 2. պեր ի ներքոյ պերճիւ. ներքոյ ներքոյ ներքոյ։

— *vn. s'égarer.* խոտորել. պատանել. ի ներքոյ. պատճառ. պերճ ներքոյ ներքոյ։

— *vn.*) *se mettre en travers, s'opposer.*

Intraversársi, *rp.*) *poser , venir à la traverse.* ընդ հանապատ ելանել. ի ներքոյ դրնել. ի ներքոյ ներքոյ. ի ներքոյ ծրեալ. ներքոյ ծրեալ։

Intraversáto , a, *a. mis en travers. 2.* (t. di blas.) *croisé, e. 3. embarrassé, enveloppé, e.* եղեալ ի լայնաձիգն. խոտորակի. 2. խաչանձև. խաչակերպ. 3. խառնակեալ. ներքոյ ծրեալ. 2. հանելոյն. հաւ ակնկիռեալ պերճ պերճ ներքոյ ծրեալ. 3. ծրելոյն. ապառելոյն։

Intraversatúra, *sf. traverses,* f. pl. *obstacle,* m. հանապատութիւն. խոչ. ընդ ընդ ներքոյ։

Intravestire, *va. travestir.* այլակերպել. փոփոխել զկերպարանս. ներքոյ ներքոյ ներքոյ ներքոյ։

Intravvenire, *v.* Intravenire.

Intrearsi, *vp. se réunir en trois , ne faire qu'un de trois.* լինել երեք. յերիս բերիս ի սմ միասին. ընդ ընդ. ներքոյ պերճիւ։

Intrecciaménto , *sm. entrelacement,* m. *2. liaison étroite ,* f. հիւսք. խառնուած. անկուած. 2. հաղորդութիւն. միաբանութիւն. զոմպանի. ներքոյ. ներքոյ. 2. պերճ ի ներքոյ։

Intrecciánte , *s. tresseur , se.* հիւսիչ. ներքոյ։

Intrecciáre, *va. tresser, entrelacer.* հիւսել. անկանել. խառնել. յօդել. կապել. յանձել. պերճպեր ներքոյ. ներքոյ. պերճ պերճիւ ի ներքոյ. ծրեալ։

Intrecciatamente , *av. avec des tresses.* հիւսիւք. հիւսելով. ներքոյ։

Intrecciatójo , *sm. ornement des cheveux pour les femmes.* զարդ ինչ վարսից կանանց. ծամոյալ. պեր ոչ ոք ներքոյ պերճիւ։

Intrecciatúra, *sf. tresse,* f. հիւսք. խառնուած. ներքոյ. ներքոյ. ներքոյ։

Intreccio, *sm. tresse,* f. հիւսք. խառնուած. կեծիռն. անկուած. ներքոյ. ներքոյ։

— di vasi sanguigni , *réseau,* m. խառնուած երակաց. փոփոխրեն պերճ պերճ ի ներքոյ։

— di commedia, o tragedia, ecc., *intrigue,* f. պատուիրք ի զանազանի երգս. պերպեն պատուհարք կամ խափանիչք ի միաբան երգս. ներքոյ. ներքոյ. ներքոյ։

Intrefolare, *vn. s'embrouiller.* խառնակել. ներքոյ։

Intreguare , *vn. (faire trève.* գոլ եւ. գալ։

Intreguársi, *vp.*) *vaquer aux affaires.* գործել. ի գործել. ներքոյ. ներքոյ։

Intremire, *vn. s'effrayer, frissonner.* դողալ. սարսել. ներքոյ. ներքոյ։

Intrepidamente, *av. intrépidement.* անվեհերաբար. արիաբար. քաջաբար. ներքոյ։

Intrepidézza,) *sf. intrépidité, hardiesse,* f.

Intrepidità ,) քաջութիւն. արիութիւն. քաջագործութիւն. ներքոյ. ներքոյ։

Intrépido , a, *a. intrépide, hardi, e. courageux , se.* քաջասիրտ . համարձակ. անվեհերական. ներքոյ. ներքոյ։

Intrescare , *va. intriguer , embrouiller.* պատանել. շաղել. խառնել. ներքոյ. ներքոյ։

Intricamento , Intricáre, ecc. *v.* Intrigamento , Intrigare, ecc.

Intridere , *va. détremper , pétrir. 2. salir.* գանգանել. կակղել. 2. ի մեմանել. ապանգել. ներքոյ. ներքոյ։ 2. ներքոյ։

Intrigamento, *sm. entortillement, tracas,* m. *intrigue* , f. խառնակութիւն. կնճռոտ.

չփոխ. ապտակ. ֆորւըէրէբէ. ֆորֆոխրէւ օչ՛ս։

Intrigáre, *va.* intriguer, embarrasser, embrouiller. խառնակել. չփոխել. ապտակել. ապրանք. ապրանքրէրան. ֆորւըէրէրան։

Intrigársi, *vp.* s'embrouiller, s'intriguer. պատռուիլ. չտակել. ապրանքել. պռոլանքել։

Intrigatamente, *av.* confusément, en désordre. խառն ի խառն. յանկարգ. ֆորֆոխրէւ. ֆորւըէրոռրոռ։

Intrigatóre, *sm.* intrigant, m. խառնակիչ. յոգւոյ. ֆորւըէրէրցճ։

Intrigo, *sm.* intrigue, f. խառնակութիւն. չփոխումիւն. ապտակ. պատռուիլ. խաֆանիլ. խոյ եւ խոյն. պատռուքրէ. 2. Գործ. դատ. գաղան. ներկումիւն. ֆորւըէրէբէ. խոնիւ. ղէռ. 2. ապրանք. պէրէնոն. պէրհիւ։

Intrinsecamente, *av.* intrinsèquement, intérieurement. ի ներքուստ. ի ընէ. էէբէռնի. պէրոռնի. ռուլնոռ։

Intrinsecáre, *va.* rendre familier, attacher. ընտանեցուցանել. ֆոն ինէր, իրրէրէրան. ռուլէրէրան։

Intrinsecarsi, *vp.* se familiariser. ընտանենալ. բարկանել. ֆոն ձմա. ռուլնոռ. ռուլնոռէբէ. խոնիւ։

Intrinseco, *sm.* ami intime, confident, m. 2. le fond, les secrets du cœur, m. մտերիմ բարկամ. սիրելի, կարեւոր բարկամ. 2. ծածուկք, խորք սրտի. սոպէ ռոն. գնոռնիկ. խոհոռ. 2. ինքն. պէրոռն. պէրռնիպէրն։

— a, *a.* intrinsèque, intime. ներքին. պէրոռն. էէբէռնպէրն։

Intrinsicamente, Intrinsico, ecc. *v.* Intrinsecamente, Intrinseco, ecc.

Intrinsichézza, *sf.* amitié étroite, f. ընդէլութիւն. բարկանութիւն. ռուլնոռէբէ. ֆոն ինէ. էնինոռ։

Intriso, *sm.* pâte, f. ce qu'on pétrit. Հոյապաղատած. խառնած։

Metter le mani in ogni —, se mêler de tout, fourrer son nez partout. անխոհր միջամտել լինել. անխոհր ձեռն մտել. հեր չէքի էէնի ներէ. հեր չէք ֆորւըէրէ. ծլոռ ռլնոռ չէք էէ. օչ՛ս։

— a, *a.* trempé, e. թրիալ. կակղեալ. 2. ի ամէնայնէ յագեալ (յարեան). էռէրռնռ. խոնիւ. էռէրռնէրն. 2. ֆոն պռոլնէրէ. պէրէվէռ։

Intristáre, ven. se dépraver, devenir mauvais. ապականիլ. ապականիլ. ապականիլ

ծինգիան. գրընդհան. խոյացանդեղ գլուխ. չայուն. Տիգիան. ֆուլուշը խորհրդուն. ասպետլիանս. լուռնա. ֆիքրոց.

Intronare, *va.* *etourdir.* խոյացանել գլուխ. Տիգեցուցանել. ֆուլուշը խորհրդուն. ասպետլիանս. լուռնա. ֆիքրոց իմել.

Intronatellò, a, *a.* *un peu etourdi*, e. փոքր մի ապուշ. ոքր ոչ լուրջ. ոերոմիկ.

Intronato, a, *a.* *etourdi*, e. *stupide.* 2. *fendu, ébranlé*, e. ապուշ. ծանդրամիտ. 2. խոյանացանել. քակտել. լուրջը. ոերոմիկ. 2. կոխուել. եքեբուել.

Intronatura, *sf.* *etourdissement*, m. խոյացանդեղ գլուխ. Տիգին ալանջաց. ֆուլուշը խորհրդուն. լուռնա. ֆիքրոց.

Intronciare, *v.n.* *se fâcher*, se *mettre en* Intronfiare, *colere.* գոյանալ. գառնանալ. գլուխ գործել. ոոբրլուծ. գնոփ.

Intronizzare, *va.* *introniser*, *mettre sur le trône.* յամոռա. նստուցանել. խոխոռ. գնոբ. ոնի օ՜ոռնիկ.

Intronizzatura, *sf.* *attitude du corps grave et affectee qui montre de l'orgueil*, f. ձևախոհիւթիւն. ծոյամանուածիւթիւն. շուք. պերճանիւթիւն. կերպարանք ամբարտաւանութեան. խաչբո. խոխոռ. ֆոռբուն.

Intronizzazione, *sf.* *introinsation*, f. նստուցանելն յամոռա. խոխոռ օ՜ոռնիկ.

Introversione, *sf.* *réduction dans l'intérieur*, f. ածելն. գաղձուցանելն ի ներքս. գերառնի կեանքի. ֆոռ իմել.

Introverso, a, *a.* *reduit dans l'intérieur.* ածեալ. գաղձուցեալ ի ներքս. գերառնի կեանքիւն. ֆոռ օ՜ռնա.

Introvertere, *va.* *reduire dans l'intérieur.* ածել. գաղձուցանել ի ներքս. գերառնի կեանքի. ֆոռ իմել.

Intrudere, *va.* *pousser dedans.* մղել, վարել ի ներքս. բռնի մուծանել. զոր ասլա օ՜ռնի. էլեբի ոռիկ. ֆրի ևերմ.

Intrudersi, *vp.* *s'ingerer.* գանձն ի ներքս խառնել. ապրել. մուռնել. ըմբռնել. գրաել. ևերմիկ. ֆոռբուն. էլեբի ևերմի. էլե պրոֆիկ. ոռիկ ասլա.

Intruonare, *va.* *etourdir.* խոյացանել. Տիգեցուցանել գլուխ. ֆոռլուշը խորհրդուն. լուռնա. ֆոռբուն իմել.

Intruppàrsi, *vp.* *se joindre à la troupe, se faire soldat.* խառնել. մուռնել ի գունդս զօրաց. զինուորել. ոոռեր ասլասա ևերմի. ևերեր օ՜ռնի.

Intrusione, *sf.* *introduction*, f. 2. *intrusion*, f. մղելն. վարելն ի ներքս. բռնի մուծանելն. 2. անբրաւ գնաւրութիւն. ըմբռնելն. գրաելն գաճառ. ինչ. ոռիկ. ոռ ֆոռ. 2. ևոռոռի օ՜ռնա. ասլասլուց ևերմիկ.

Intrùso, a, *a.* *introduit*, e. 2. *intrus*, e. մղեալ. վարեալ. ապրեալ. 2. գնաւրեալ. ըմբռնեալ. գրաեալ. գանճառ. ինչ. բռնակալ. գրաիչ. ոռիկ ասլա. 2. ևոռոռի ևերմիկ. ևերմիկ. 2. ևոռերոն ևերմիկ ոռ հռոռոռ երէն.

Intuarsi, *vp.* *se faire un avec toi, entrer en toi.* մուռնել ի քեզ. խեղմուռ լինել. խորհրդով քոյ. ևերն էլէ ոռ օ՜ռնի. ևերն ֆեռէլն ոռլուռնի.

Intuitivamente, *av.* *intuitivement.* դեհմանդիման. յայտնադիման. ծշմարիտ տեսլեամբ. գ՜ռալեկեն.

Intuitivo, a, *a.* *intuitif*, ve. յայտնադիման. գեմ յանդիման (տեսիլ). գ՜ռալեկ.

Intùito, *sm.* *regard, coup d'oil*, m. նայեցուքը. Տայեցուածք. ակնարկութիւն. գ՜ռէլ. ևոռոռ.

Ad —, *à l'égard.* առ. Տամեմատութեամբ. ըստ. վասն. գ՜ռնէն. գոռէբեն.

Intuizione, *sf.* (t. di teolog.) *intuition*, f. յայտնադիման. ծշմարիտ տեսլեամբ. գեմ յանդիման տեսանելեն. գ՜ռալեկեն.

Intumescènza, *sf.* *intumescence*, f. պռոռնիկ. ևոռոռ. լէլ.

Intumorito, a, *a.* *enflé à cause d'une tumeur.* պռոռցեալ. տորմեալ. լէլեմ. ևոռոռլռա.

Intunoare, *v.* Intonare.

Inturgidire, *vn.* *s'enfler*, se *gonfler.* պռոռնալ. լէլեմ.

In tutto in tutto, *av.* *enfin.* վերջ բանիւ. գլուխ. ՝ վերջապէս. օ՜ռռա. վեր. հոռլ. ևեռիկեն.

Intuzzare, *va.* *émousser la pointe.* 2. *réprimer.* բթել. ՝ գուլցընել. 2. մեռեցել. ի բաց բառնալ. կարեվել. նուազել. (ազլեր) ոեռլռեմիկ. 2. ևոռիկեն. ֆոռբուն. գռալ իմել.

Inubbidiènza, *sf.* *désobéissance*, f. անշնորհապահիւթիւն. իմոռնէռլէլէ.

Inubbriacare, *vn.* *s'enivrer.* արբենալ. ևերոռ օ՜ռնի.

Inudito, a, *a.* *inouï*, e. անլուր. չքնաղ. իլէռնէռնէն.

Inuggiolire, *va.* *donner envie.* յոժարեցուցանել. հաւնեցնել. իռնէռնի ևերմիկ. ոռլռնէռնիկ.

Inùgnere, *va.* *oindre.* օծանել. ֆոռ իմել. ևոռ. ոերոռիկ.

Inuguale, *a.* *inégal*, e. անՏաւասար. չՏաւասար. ևոռևոռլռոռ. ևոռոռէլ.

Inugualità, *sf.* *inégalité*, f. չՏաւասարութիւն. ևոռևոռլռոռլէլ.

Inùlto, a, *a.* *non vengé*, e. առանց վրէժխնդրութեան. առանց վրիժոս. անպատիժ. ֆոռ ոլռնէռլէլ. Տիլռոռէլ.

Inumanamènte, *av.* *inhumainement.* գմարդամանի. խեղաթիւր անողորմի. ևռռոռնէռնէլէլէ. ևոռևոռոռ. ոլռնէռ.

Inumanità, *sf.* *inhumanité*, f. անմարդութիւն. անողորմութիւն. անագորմանութիւն. ևռռոռնէռլէլ. ևոռերոռ. ևռռոռլռոռ.

Inumano, a, *a.* *inhumain*, e. անմարդի. անագորմ. անողորմ. ևոռևոռ. ևռռոռ. ոլռնէռ. ևռռոռ.

Inumàto, a, *a.* *exhumé*, e. անթմեալ. ֆոռնէռնէլ.

Inumidire, *va.* *humecter.* թանալ. տաժնացուցանել. ըռնէռնիկ. ևեռլռնէռնիկ.

Inumidirsi, *vp.* *se mouiller, se baigner.* տաժնանալ. թմանալ. խոնաւանալ. ըռնէռնիկ. ևեռլռնէռ.

Inumiliàre, *va.* *humilier.* խոնարհեցուցանել. ըռնէռնիկ. ևոռեռնի ևերմիկ.

Inurbanamènte, *av.* *incivilement, grossièrement.* չքնաղապէս. ևոռևոռոռ. ևեռռնէռնէլէլէ.

Inurbanità, *sf. incivilité*, f. *ամարդավարութիւն. չիմանալութիւն. խորթութիւն. Խիստ խնդրելի՝ անհաճոյ.*

Inurbano, a, *a. impoli, incivil*, e. *չիմանալ. ամարդի. խորթ. խստասիրտ.*

Inurbarsi, *vp. entrer dans la ville. մտանել ի քաղաքն. վերանել ի գիւղ.*

Inusato, *v.* **Inusitato.**

Inusitatamente, *av. contre la coutume. արտաքոյ սովորութեան. անկարգ. սովորութեանն. առանց ի գործ.*

Inusitato, a, *a. inusité*, e. *անսովորական. անկարգ. անընդհանուր. նորանշան. արտաքոյ. Խորհ. օտ. Լեզուէն՝ անիւղ.*

Inusto, a, *a. brûlé*, e. *խանձեալ. այրեցեալ. Խոշոր. Խոցէ.*

Inutile, a. *inutile. անշուք. անպիտան. անօգուտ. անառի. ֆեխտեղէ. էէ Խորհուրդ՝ ոչ՝ օգուտ.*

Inutilità, *sf. inutilité*, f. *անշահութիւն. անպիտանութիւն. ֆեխտեղէութիւն. էէ Խորհուրդէ.*

Inutilmente, *av. inutilement. ընդհատ. ընդ վայր՝ վայրապար. պղծ. տար Խորհ. ֆեխտեղէ. Խոցէ.*

Invazolire, *va. donner l'envie. յօժարեցուցանել. որպէս Խորհ. Խոցէի Լեզուէ.*

Invadere, *va. envahir, assaillir. յարձակել. խաղալ ի վերայ. դիմել. Խուժել. հարձակել. ասպատակ Լեզուէ. գաղտ. Խոցէի Լեզուէ.*

Invagarsi, *vp. être épris. տրմալ. ցանկանալ. Լեզուէ օշոռ. ապրուշ.*

Invaghicchiarsi, *vp. devenir un peu amoureux. տրմել. փոքր մի՝ տ Լեզուէ օշոռ.*

Invaghimento, *sm. amour*, m. *passion*, f. *ցանկութիւն. տրմութ. Լեզուէ. Խելք.*

Invaghire, *va. donner envie, charmer. մանել. բորբոքել. տիրով. Լեզուէ Լեզուէ.*

Invaghirsi, *vn. se passionner, devenir amoureux. ցանկանալ. տրմել. կամ ոգին լինել. Լեզուէ օշոռ. ապրուշ.*

Invajare, *vn. devenir noir. սեւանալ. խաղտել. Խոհեմանալ.*

Invalidamente, *av. invalidement. առանց հաստատութեան. վայրապար. Խոհեմութեան. գործելոյն. Լեզուէ. ապրուշ. Խոցէ Խոցէ.*

Invalidare, *va. invalider, rendre nul. ընդունդան. ապարատ առնել. ի գերեւ. Հանել. խաղտել. գործել. Լեզուէ. ապրուշ Լեզուէ.*

Invalidità, *sf. invalidité*, f. *անվաւերականութիւն. ընդունդանութիւն. տկարութիւն. Խոհեմութեան. Լեզուէութիւն.*

Invalido, *sm. invalide*, m. *գինուոր անզօրանալու. գինուոր ծեր կամ ծեր. ապառ Խոցէ. Լեզուէ Խելք.*

— a, *a. invalide, faible. անվաւերական. տկար. ապառ. ընդունդան. ունայն. անգօր. Խոհեմութեան. Լեզուէ. ապրուշ. գործ Լեզուէ. գործ. Լեզուէութիւն.*

Invaligiare, *va. mettre dans une valise. ապրանքել ի պարկ. գնել ի մանրապ. Հեղուկել ֆօտան.*

Invalorirè, *va. encourager. զօրացուցանել. քաջալերել. ֆօտվերնեղութիւն. ֆօտվերնեղ. Լեզուէ վերագ.*

Invalorirsi, *vp. reprendre ses forces. զօրանալ. կազդուրել. ֆօտվերնեղութ. ֆօտվ վեր՝ ապրուշ.*

Invalso, a, *a. introduit, établi*, e. *Հաստատեալ. զօրացեալ. վարեալ. ահագին. գործուած.*

Invanimento, *sm. fierté*, f. *անապարհութիւն. անյարատանութիւն. Խոհեմութեան. Լեզուէութ.*

Invanire, *vn. s'évanouir, se perdre, se dissiper, disparaître, s'en aller en fumée. 2. s'enorgueillir. անհետանալ. մանալ. չքանալ. պակասել. կորնչել. յորում. ի գերեւ. կամեալ. 2. մեապարծել. փալ. մեծամտել. անյարատանել. Խոհեմութ. օշոռ տալ ֆօտվերնեղ. ապրուշ ապրուշ. 2. Լեզուէութ. ֆօտվերնեղ. ֆօտվերնեղութ.*

— *va. rendre vain, inutile. ընդունդան առնել. ի գերեւ. Հանել. զօտ Լեզուէ.*

Invanito, a, *a. enorgueilli*, e. *Հպարտացեալ. մեծամտալ. ֆօտվերնեղ. Խոհեմութեան. Լեզուէութ.*

Invano, *av. en vain. ընդունդան. ի զուր. վայրապար. զուր տարապարոյ. պղծերէն. տար Լեզուէ. Խոհելէ.*

Invarcabile, a. *qu'on ne peut passer. անհնարանդ. ընդ որ չէ մարթ անցանել. Լեզուէ Լեզուէութ.*

Invariabile, a. *invariable, immuable. անփոփոխ. անապրուշական. Լեզուէութ. Խոհեմութեան.*

Invariabilità, *sf. invariabilité*, f. *անփոփոխութիւն. անփոփոխութեան. Լեզուէութ. Լեզուէութեան.*

Invariabilmente, *av. invariablement. առանց փոփոխելոյ. Հաստատութեամբ. ապրուշ Լեզուէ. Լեզուէութեան.*

Invariato, a, *a. non changé*, e. *ոչ փոխեալ. չփոխեալ. Լեզուէութ.*

Invasare, *va. verser, mettre dans un vase, dans une bouteille. 2. posséder. 3. graver, imprimer dans l'esprit. թափել. ծորել. Հիզոյ. յանոթ իմն. տանալ. 2. ունել. տիրանալ. Հարկանել (գիաց ի մտի). 3. Հաստատել. գրոշմել ի մտի. ապրուշ Լեզուէ. Լեզուէ. գործ Լեզուէ. 2. Լեզուէ Լեզուէ. Լեզուէ Խոհեմ. 3. ապրուշ Լեզուէ. Լեզուէ Լեզուէ.*

— *vn. s'étonner, être frappé d'étonnement. ապրանալ. յմայել. յեղոյզ. ի մտի. ապրուշ. Լեզուէ. Հայտ Լեզուէ. Լեզուէ Լեզուէ. Լեզուէ Լեզուէ.*

Invasarsi, *vp. graver, imprimer dans son esprit. Հաստատել. պահել ի մտի. Լեզուէ. Լեզուէ Լեզուէ.*

Invasato, a, *a. versé dans un vase. 2. possédé du démon. 3. plongé dans, abandonné au. 4. confus, étourdi, e. ընտել. սրինալ. յամանի. 2. սյասպիր. սյասպիրալ. գործ. Լեզուէ. 3. ընկղմեալ. առեալ. զանձն. զառանձեալ. Հարեալ. 4. յայգուէ. գարձեալ. ապրեալ. անգոյանալ. Լեզուէ Լեզուէ. 2. Լեզուէ. Լեզուէ Լեզուէ. 3. Լեզուէ Լեզուէ. Լեզուէ.*

ՀԸԼ. ԱԳՈՒԱԾ ԼԻՔՈՒԱԾ ԱՓՈՒՄ. Ժ. ԼԵՐԵՎՈՒՅԹ ԼՈՒԾԵԼ

Invasatore, *sm. celui qui obsède.* գԼՀ. ար Հարկանի ի մարդ. այս. լուծիչ ՏԻՆ

Invasazione, *sf. action de verser dans un vase*, f. 2. *obsession, possession*, f. ամա. Նալ. ԶԼՀ. արկանիլն յանօթի. 2. դԼՀ. Հարատեւութիւն. ալիք ի ջուա ԶԼՀ, ԳՈՂԱՐԿՄԱՆ. 2. ՅԻՆ ԼՈՒԾՄԱՆ

Invaserlare, *va. mettre, verser dans un vase.* արկանել, ԶԼՀ. յանօթի. ԳՈՂԱՐԿԵԼ. ալիք ի ջուա ԶԼՀԱԼ

Invasione, *sf. invasion*, f. 2. *attaque*, f. *paroxysme*, m. յարձակումն. խաղացք. արչաւանք. 2. գարշ, կրիտասն Վիճակութեան. ԻՆՔՆԱՐԵԼ. ՀԱՐՁԱԿՈՒՄՆ. ԱԲՈՒԱԼ. 2. ԽՆԱՄՔ.

Invecchiamento, *sm. vieillesse*, f. ՅԹՐԱՆՈՒԹԻՒՆ. ԱՆԴԻՒԹՐԱՆԱԼ

Invecchiare, *va. vieillir, rendre vieux.* ՅԹՐԱՆԱՆԱԼ. ԱՆԴԻՒԹՐԱՆԱԼ

— *vn. vieillir.* ՅԹՐԱՆԱԼ. ԱՐՁԱՆԱԼ ԶԱՒԵՐԸՆ. 2. ՀԱՆԱՒԱԼ. ԽԱՒԱՐԱԼ. 3. ՀԱՆՆԱԼ, ՅԹՐԱՆԱԼ (*grano*). ԱՆԴԻՒԱՆՈՒԹԱՆ. ԽԵՂԱՆԱԼ. 2. ԲՈՒՅՆ. ԳԱՐԻԱԼ ԸՆԱՆ. 3. (ԻՆԼԵՒՆ) ԻՒԼԱՆԱԼ

Invecchiuzzire, *vn. se sécher, ne pas profiter. ցամաքել. չաճել.* ԲՈՒՐՈՒԱԾ. ԶԱՃԵԼ. ԱՆՕԳՏԵԼ

Inveceria, *sf. fadaise, impertinence*, f. ՄՈՄԽԻ. ԱՆԱՇՈՒԱՀԱՒԱՆ. ԱՐՁԱ ՕՅԱՆ ԼԵՂ. ԱՐՀԱՄԱՐՈՒԹԻՒՆ.

Invedovito, a, *a. devenu veuf. սպրի. սպրի եղեալ.* ԳԱՆԱ ԹՈՒԼԵՑ. ԳԱՆԱ

Invegetabile, *a. qui ne végète pas. որ չաճէ.* ԱՆՕԳՏԱԿԱՆ

Invéggia, *sf. envie*, f. Նախանձ. չարախտութիւն. ԲԸՂՁԱՆՔԼԵԼ. ՀԱՄԱԲ

Inveire, *vn. invectiver, déclamer contre qn.* ի չնաշխարհիկ յանդիմանել. կշտամբել. ԱՐԺՐՄԱՆ. ԱՀԻԿ ԼԱՐԿԱՆ

Invelare, *va. déployer les voiles.* պարզել զառագաստս. ԲԱՑԵՑՈՒԱԾ ԱՐՁԱՆ.

Invelenire, *vn.) se fâcher, s'envenimer, s'irriter.* ՅԻՐԱՑԱԿԱՆ. ՅԱՆԳՈՒՅՆ ԱՆԱՍՆԱՒՈՐ. ԲԱՑԵՑՈՒԱԾ ԱՐՁԱՆ. ՀԱՐՈՒԱՆԱԼ

Invendibile, *a. qu'on ne peut vendre.* անվաճառ. զոր չէ միթէ վաճառել. ԱՆԸՆԴՈՒՆԱԼ

Invendicato, *a. a. impuni, e. qui n'a pas été vengé.* անպատիժ. անպատուհաս. չլուծեալ. ԳԱՆԱՀ. ՏԱՆՈՒՆԱԼ

Invenenato, *a, a. empoisonné, e.* թունաւորեալ. ԱՆԱՀԱՐԱԾ

Invenia, *sf.* (*meglio* Invenie, *pl.*) *humiliations, révérences*, f. pl. 2. *pardon*, m. 3. *humiliation basse*, f. *verbiages*, m. pl. ՍՏՈՐԱԳԱՆ. ՀՆԱԶԱՆՈՒԹԻՒՆ. 2. ՍՐՈՒԹԻՒՆ ՍՏՈՐԱԳԱՆ. 3. ՍՏՈՐԻ ՍՏՈՐԱԳԱՆ. ԱՒԼՈՐԴ ԳԱՆԱՀ. ԽՆԱՆԻ. ԲԼՈՒԹԻՒՆ. 2. ՈՂՋ. 3. ՍՏ ԻՒԼԼԵՒՆ. ՀԱՒԱՏԱԽՈՍ ԸՆԱՆԻ

Invenire, *va. trouver, retrouver.* գտանել. գտանել

Inventare, *va. inventer.* Հնարել. գտանել. գտակ լինել. Հայիցս ոչինչ. ասեղծանել. ՆՈՒՄԻՆՉ. ԿՈՒԳ, ԽՈՐԴ, ԿԵՒԳՈՒԱԾ ՀՆԱՐԵԼ. ԳՏԱՆԵԼ. ԼԵՑՈՒԱԾ ԼԻՆԵԼ. ԳՏԱՆԵԼ. ԼԵՑՈՒԱԾ ԼԻՆԵԼ

Inventariare, *va. inventorier.* գրել ի կտակի վաճառաց. արձանագրել. ԱԲԵՂԻՐԵԼ ԽՈՒՀԱՐ. ԱԲԵՂԻՐԵԼ ԽՈՒՀԱՐ

Inventario, *sm. inventaire*, m. գիր, կտակ վաճառաց. արձանագիր. ԱԲԵՂԻՐ

Inventatamente, *av. par invention.* Հնարիւք. Նաթագրութեամբ. ԻՆՈՒ ԻՒՔ. ՀՆԱՐԻՒՔ ԻՒՐ

Inventatore, trice, *s. inventeur, trice.* գտիչ. գտակ. Հնարագիտ. ԻՆՈՒ ԽԱՂՏ. ՀՆԱՐԱԳԻՏ. ՀՆԱՐԱԳԻՏՈՒԹԻՒՆ. 2. ՀԱՆՈՒՆ. ՄԱՐ. ԻՆՈՒ ԳՆԱՆ. ՀՆԱՐ ԻՒՔ. ԱՀ.

Inventivo, a, *a. inventif, ve.* գտիչ. Հնարիչ. ՀՆԱՐԱԳԻՏ. ԻՆՈՒ ԳՆԱՆ

Invento, *sm. invention*, f. գիւտ. Հնարք. մարթութիւնք. Հայիցս ոչինչ. ՆՈՒՄԻՆՉ. ԻՆՈՒ

Inventore, trice, *s. inventeur, trice.* Հնարագիտ. գտակ. գտիչ. ԻՆՈՒ ԽՈՒՀ. ՀՆԱՐԱԳԻՏ

Inverdirsi, *vp. pénétrer.* մտանել. թաւ անգանել. ԼԱՒԵՒ ՍԻՒՆԻ ԼԻՆԵԼ

Invenusta, *sf. mauvaise grâce*, f. տգեղութիւն. ԱՆՏԵՍԻԼ

Invenzione, *sf. invention*, f. գիւտ. 2. գիւտ. Հնարագիտութիւն. գտանութիւն. Խորհուրդ. 2. ԻՆՈՒ. գտութիւն. ՊԱՏՄ.

Inver, *v.* Inverso.

Inverarsi, *vp. se rendre vrai. ճշմարտել. Հաստատուն լինել.* ՀԱՒԱՏԱԽՈՍԱԿ. ՀԱՒԱՏԱԽՈՍ ԼԻՆԵԼ

Inverdire, *vn. verdir, reverdir. 2. se fortifier.* կանաչանալ. գալարանալ. 2. զօրանալ. ԻՆՔԱՆԱԿԻՐ. 2. ՀԱՒԱՏԱԽՈՍԱԿԻՐ

Inverecóndia, *sf. impudence*, f. անամօթութիւն. ԱՆՈՒՆԱՀԱՅԵՑ

Inverecóndo, a, *a. impudent, e. անամօթ. լիբր.* ԱՆՈՒՆԱՀԱՅԵՑ

Invergare, *va. faire des raies aux étoffes, chiner.* Հագարագրի ա Հագարագրեա, գալագաս գալագաս գործել. ԼՈՒՈՒԱԾ ԼՈՒԱԾ. ԼՈՒՈՒԱԾ ԼԻՆԵԼ

Invergognare, *va. déshonorer.* յամօթ առնել. ԻՆՔԱՆԱԿԵԼ. ՐԵՒԼ ԼԻՆԵԼ. ՈՐՈՒԱ ԳԱՐԿԱՆ

Invericimiglianza, *sf. invraisemblance*, f. չՀաւանականն լինել. ԽՈՒՀԸՆԿԱԼԵԼ. ՀԱՒԱՏԱԽՈՍԱԿԱՆ

Inverisimile, *a. invraisemblable.* չՀաւանական. անՀաւանական. չՀաւանաւորեի ա. չաւաւոյի. ԽՈՒՀԸՆԿԱ. ԽՈՒՀԸՆԿՈՅԱԾ. ՀԱՒԱՏԱԽՈՍ

Inverisimilitúdine, *sf. invraisemblance*, f. չՀաւանականն լինել. ՀԱՒԱՏԱԽՈՍԱԿԵԼ. ԽՈՒՀԸՆԿԱԼԵԼ

Inverisimilmente, *av. sans vraisemblance.* ոչինչ սրժարի Հաւատարեի ա. ՀԵՒԹ ՀՀՀՀՀՀՀՀՀ. ՀԱՒԱՏԱԽՈՍԵՑԵՒ. ԹԱՐ ԼԻՆԵԼ ՀԱՒԱՏԱԽՈՍ ԼԻՆԵԼ

Invermigliare, *va. rendre rouge, colorer en vermeil.* կարմրագունեցնել. ԲԸՂՁԵՑՈՒՑԱՆԵԼ

Inverminamento, *sm. corruption*, f. ապա-

կանոմիթիւն. փուռ. Լիւրթելէթ. ֆոռ-
լանիւռ.
Inverminare,)*vn. se corrompre, se remplir*
Inverminire,)*de vers. որդնալից Հարկանել.*
ապականիլ. Նեհիլ. փանլ. Յընձեռիլ լինել.
ֆոռլիանիւռ. Լիւրթելէթ.
Invernare, *vn. hiverner, passer l'hiver en*
quelque endroit. 2. entrer dans l'hiver. Ամ-
րել. անցուցանել զձմեռն. 2. Ամռան
լինել. Հասանել Ամրան. Բէլլ Լեվէրթէ.
2. Բէլլաճի. Բէլլ Լիւրթէ.
Invernăta, *sf. le temps de l'hiver, tout l'hi-*
ver, m. ժամանակն Ամրոյնց. Ամբոյնին
Ամռան. Բէլլ. Վէնիրնան. Կիւնի ալթը.
Invernicare,)*va. vernir, vernisser. օծա-*
Inverniciare,)*նել Հնապակաւ. բռուանի. Վեր-*
նիճ տալբէթ. բռուանի Լեվէնէռլիմաթ.
Inverniciatura, *sf. vernissure, f. օծանելն*
Հնապակաւ. 2. փայլուն Հնապակի. Հնապակ.
բռուանիվերի. բռուանի տիրէթ. 2. բռուանի
գիլա.
Inverno, *sm. hiver, m. Ամռան. Ամբոյնին.*
Բէլլ. Կիւնի. Վեռնօ.
Invéro, *av. veritablement. Ճշմարտաբար. ար-*
գարեւ. Իրէլլեթ. Բռուհիվեթ.
Inversăto, a, *a. opposé, e. Հակառակ.*
Ղէրտ.
Inversióne, *sf. inversion, f. renversement,*
m. *շրջառնեն, փոփոխումն կարգի. Ինթոռ-*
ուդումէնը տեխէ Լիւրնիւրը.
Invérso, *prep. vers, envers. 2. en compa-*
raison. 3. contre. 4. auprès. առ. ի (Տով)
կողմ. 2. առ. առ Համեմատութեամբ. 3.
ընդդէմ, 4. առ. առատի. գօշտաս. Խանա.
2. Խանէնտա. գոռեռտու. 3. Ֆրէլլ. 4. Խա-
նէնտա. Խանէնտան.
— a, *a. inverse, renversé, e. շրջեալ. Խո-*
ռոտիակ. ուռ. Ինթոռ.
Invértere, *va. renverser. 2. plier, pencher.*
3. pervertir. շրջել. կործանել. 2. ի ինքեր-
ձել. Հանել. 3. ապականել. Վէնէրթէ-
պու. ալտա լինիլ. 2. Եչտա. 3. գոչիլ.
Inverzicare, *vn. verdir, reverdir. կանաչա-*
նալ. Նեխէլէնիլ.
Invescare,)*va. gluer. 2. attraper. պատել.*
Inveschiare,)*կանդաղել. ապրեցնել. 2. ըմ-*
բռնել. Տրապուքել. Իօռռէնէթէ. 2. Ֆոռ-
ֆան. Ճեղա լինիլ. Ալյորնուն.
Inveschiămento, *sm. séduction, flatterie, f.*
Տրապուքը. Ալյոռնա.
Inveschiărsi, *vp. s'engluer. 2. s'attacher, se*
passionner. շաղել ի Ինպարքն. անկանել
ի Յուզան. 2. յափլել յօժարութեան կամ
լինել. Եօռնէլ, ոռուբան գիլբէթ ֆոռ-
ֆան. 2. ոռուբանի. Ֆոռֆոռանի. Իւռ-
բէսի ոռուբանէ.
— nel ragionare, *prendre plaisir à cau-*
ser. Հաճել ընդ երկխօսութեան. եր-
կպիոլ զրոյս. Սէէլնա ասպրնան.
Investigabile, a, *impénétrable. անքննին.*
անքնին. Թէնթիլ ալտանա.
Investigamento, *sm. perquisition, f. Հետա-*
զօտութիւն. Խոյզ. ոռուլլբռա.
Investigare, *va. rechercher, examiner. Հե-*
տազօտել. յայտն. խուզել. որոնել. ոռու-
լլբռանճ. Իչլէնթէ. Իօնլուճէ.
Investigazióne, *sf. recherche, f. Հետազո-*
տութիւն. Խոյզ. Խնդիր. Թէֆթիչ. ոռուլ-
լբռանճա. Ինթեռռօգա.
Investigióne, *sf. v.* Investitura.
Investimento, *sm.*
Investire, *va. investir. 3. employer (son ar-*
gent). 4. frapper, blesser. 5. orner. տալ,
ընծայել. զաբռութիւն. 2. ի գիսի Հարկա-
նել. յարձակել. խաղալ. 3. Ծախել, ի կիր
արկանել (զարծաթին). 4. Հարկանել. խո-
ցել. 5. զարդարել. պէր հնարաւորին Լիւրթէ-
նիճ Խինէ. 2. Հագնել. ինքոռալ Խինէ.
3. ֆոռլիանիւռ. 4. ոռբռա. Խոռոտիակ.
5. ֆոռնիռռա.
— la nave in terra, *engraver. խրել գեաձն*
Հողն օձոռլիանիւռ.
— *vn. avoir ce que l'on mérite. ի գէպ լի-*
բաւ լինել. ընդունել զարժանն. Վաճիչ.
Եռբէնի օլճա. Հանէնէնա, լոյբէնճա. ա-
Investita, *sf. investiture, f. 2. emplette, f. տա-*
լութիւն տուրքութեան. տէրութիւն. 2.
Ծախք. դիմք. Վիրնէռէ Ինթոռնէ Խինէ. Ինէ-
ցիկ. 2. Ֆոռոռճ. ոռուճ ալճա.
Investitura, *sf. investiture, f. տուրքութիւն*
տէրութեան. տէրութիւն. զիմ-
ճակ. Ֆուլ. Վիրնէռէ Ինթոռնէ Խինէ. Ինէցիկ.
Investeràre, *vn. vieillir, s'invétérer. Ծերա-*
նալ. պառաւել. Չեռանալ. Խինէռնուլլուճ-
կեռնէլ. Խոռնէլ.
Invetrare, *va. réduire en forme de verre.*
vitrifier. 2. vernir. Նման ապակւոյ. առա-
ջանիլով գործել. փոփոխել. շրջել ի կեր-
պարան ապակւոյ. 2. Ծեփել. օծանել
բոյսլ. ապիսի Ճառ, լինելոյ սեռակոր-
ծէ. Ճառ գնալ Խինէ. 2. ոռբռ Լիւրթէ.
Invetràta, *v.* Invetriata.
Invetriamento, *sm. vernissure, f. 2. vitri-*
fication, f. օծանելն բոյսլ. բռա. ապիսի
2. առանձինութիւն գործել. ոռբռ Վիրնի-
ճառ. ոռբռ. 2. Վիրնէռէ պեռռակոռէ.
Invetrjàre, *v.* Invetrare.
Invetriata, *sf. châssis de verre, vitrage, m.*
պատուհան ապակի. գեռնէռէ Ճանապ. Ճա-
Invetriato, *sm. vernissure, f. 2. pot verni,*
m. *օծանելն, Ծեփելն բոյսլ. 2. անօթ ծե-*
փեալ բոյսլ. ապիսիպէր. ոռբռ Վիրնէ. ոռբռճա.
2. ոռբռ Ճառ.
— a, *a. verni, e. 2. vitrifié, gelé, e. 3. po-*
li, e. lisse. 4. vitré, e. 5. effronté, impu-
dent, e. Ծեփեալ բոյսլ. ապիսիպէ. 2. պա-
զեալ. առանձինեալ. 3. զգոյն. փայլուն.
4. փակեալ ապակւով. 5. անամօթն, լրբերն
(երեսպ). ոռբռ. 2. Ճառ, լինել Ճառն. Ճա-
ռալ. 3. պէռռ. Վերռաճիլբռ. Ճառլուճ. 4.
Ճառ. Ճառ Լիւրնիլբռ. Ճառ ոռբռ գոռճառլուճ. 5.
առնառալ. գեռ. ոռբռէ (Լեռա).
Invetriatùra, *sf. vernissure, f. բռա. (խեցի-*
դինայ). ապիսի. ապակապռա. ոռբռ. ոռբռէ.
Invettiva, *sf. invective, f. ի Հանդգնէ. բանդ*
ի Հանդգնութիւն. Հրատմուտիթեան. յանդիմա-
նութիւն. Հրատմուտ. ինքոռ. Խապէր. Ճա-
ռալ. Խոռնէրէ.
Far invettive, *invectiver. ի Հանդգնել. Հրա-*
տմուտել. բանիբք ի վերայ խապալ. ինքոռ
Խապէր Վիրնէռէ.
Invettivamente, *av. injurieusement. ի Հան-*

մանալ։ Թշնամանքի բանիւք ։ ամիծ՛ իւէ։ Բռաւէ իւէ։

Invettivo, a, *a. plein d'invectives.* Թշնամանալից ։ Թշնամանքի ։ ամիծ՛ օգնա՛։ Բռաւէրէ ոջ։—

Invezione, *sf. réprimande, f.* Կշտամբանք ։ Թշնամանք ։ ամիծ՛ Բռաւ։

Invezzársi, *vp. s'accoutumer.* սովորել։ ա-ւէրէ՛նի։

Inviamento, *sm. acheminement,* m. պատրաստութիւն։ կազմուածք։ Հանդերձներ։ Հաւէրէմնո։ Ըէ՛ռաւէ՛ռ ։ Ըէ՛ռաւէ՛ռ ։ Ըէ՛ռաւէ՛ռ ։

Inviare, *va. acheminer, envoyer, diriger.* յուղարկել։ առաքել։ առաքնորդել։ ուղղել։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։

Inviársi, *vp. s'acheminer, se diriger.* յուղի անկանել։ գէմ երթալ։ գնալ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։

Inviato, *sm. un envoyé,* m. հրեշտակ։ պատգամաւոր։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։

— a, *a. envoyé, e.* առաքեալ։ յուղարկեալ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։

Inviatóre, *sm. directeur,* m. ուղղիչ։ առաքիչ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։

Invidia, *sf. envie,* f. նախանձ։ յաչագործ։ չարախնդութիւն։ խանդավառութիւն։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։

Invidiábile, *a. désirable, digne d'envie.* նախանձելի։ ցանկալի։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։

Invidiáre, *va. envier. 2. souhaiter.* նախանձել։ խանդավառել։ յաչագործել։ ցանկալ։ փափաքել։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։

Invidiatóre, trice, *s. envieux, se.* նախանձո՛ռ ։ նախանձաբեկ ։ չարախնդ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։

Invidiosamente, *av. avec jalousie.* նախանձոտութեամբ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։

Invidióso, a, *a. envieux, se. 2. odieux, se.* նախանձո՛տ ։ նախանձաբեկ։ 2. ատելի։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։

Invido, a, *a. envieux, se.* նախանձո՛տ ։ չարախնդ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։

Invidóso, a, *a. envieux, se.* նախանձո՛տ ։ չարախնդ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։

Invietáre, *vn. moisir, se passer.* ապականիլ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։

Invietire, *Ven.* Հնանալ։ բորբոսիլ։ * մխիլ։ պղտորիլ։ ա՛ֆելիներ։

Invievole, *a. qu'on peut envoyer.* առաքելի։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։

Invigilánte, *a. surveillant, vigilant, e.* արթնութ։ ակօղ ։ ջոկիչ ։ զգօն ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։

Invigilárę, *va. veiller, avoir l'œil sur.* արթնութ կալ ։ ակիլ ։ ուշիլ ։ ջոկիչ ։ զգօնել։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։

Invigliacchirę, *va. rendre lâche.* Ծուլացուցանել։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։

Invigliacchirsi, *vp. devenir paresseux.* Ծուլանալ ։ յուշանալ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։

Invigorire, *va. encourager, fortifier.* զօրացուցանել։ պատրաստել։ քաջալերել։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։

— *vn. prendre des forces, se fortifier.* զօրանալ ։ քաջանալ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։

Invilire, *va. épouvanter, décourager.* պատրնկել ։ զարհուրեցուցանել ։ լքուցանել ։ զօրեթուլութիւն ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։

— *vn. s'effrayer.* վհանալ։ վհերնել։ վատասրտել ։ զանկանել ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։

Inviluppamento, *sm. action d'envelopper,* f. պատելն ։ պատառելն ։ չարելն ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։

Invilupparę, *va. envelopper. 2. empêcher. 3. confondre.* պատել ։ պատառել ։ չարել ։ արկանել ։ 2. խոչընդոտն լինել ։ խանգարել ։ չխոճել ։ 3. խառնել ։ չխոճել ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։

Invilupparsi, *vp. s'envelopper, se couvrir.* չարել պատել ։ ինքնաւ ինքն պատել ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։

Invilupatamente, *av. avec embarras.* չուզելով ինն ։ խափանելով ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։

Inviluppo, *sm. action d'envelopper,* f. *2. enveloppe, f. paquet,* m. *3. intrigue,* f. չարելն ։ պատառելն ։ 2. պատառանդ ։ պատան ։ պատեանդ ։ Ծրար ։ փաթեթիկ ։ 3. պատպեղք ։ խափանիչք ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։ 2. Ըէ՛ռ ։ 3. Ըէ՛ռ ։

Invincibile, *a. invincible.* անյաղթ ։ հզօր ։ անընդդիմանալի ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։

Invincibilmente, *av. invinciblement.* առանց պատուհասի ։ անհնարին քաջութեամբ ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։

Invincidire, *va. amollir.* կակղել ։ կակղացուցանել ։ Ծրել ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։

— *vn. devenir mollasse, lâche.* կակղել ։ Ծուանալ ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։

Invio, *sm. acheminement,* m. պատրաստութիւն ։ Հանդերձներ ։ Հաւէրէմնո ։

Inviolábile, *a. inviolable.* անպղծ ։ անեզծ ։ անպատուհաս ։ զգօղ չէ օրէն անգանել ։ անպղծ ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։

Inviolatamente, *av. inviolablement.* առանց անպղծելոյ ։ առանց եզծանելոյ ։ անպատուհասի ։ անխորտակ ։ Հաւատարմութեամբ ։ զգօղ պատի ։ զգօղ ուշադրութեամբ ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։

Inviolato, a, *a. non violé, entier, e.* անպատուհաս ։ անեզծ ։ անվճիռ ։ ողջ ։ կատարեալ ։ զգօղ ուշադիր ։ զգօղ ուշադրութեամբ ։ Ըէ՛ռ ։ Ըէ՛ռ ։

Inviolénto, a, *a. doux, ce. ménagé.* Հեզ ։ գ՛ուշակ ։ Ըէ՛ռ ։

Inviperare, *vn. s'irriter, devenir furieux.* Ինիպերիրե, *Ven.* Ինիպերիրե, *Ven.* Ինիպերիրե, *Ven

Invischiáre, *va.* *prendre à la glue.* *բռնռնել, հպել ի հոտպան.* *կապաղել.* *Խօռնելն ի ռուռնել.*

Invisciditmènto, *sm.* *épaississement,*m. *թանձրանալն, մանաւանդն (հիւմնդ).* *կռմնդանալն.* *կոյզ լինելն.*

Invisicdire, *vn.* *s'épaissir.* *թանձրանալ, մանաւանել, հոծել (հիւմնդ).* *կռմնդանալ.* *կոյզ լինելն.*

Invisibile, *a.* *invisible.* 3.*imperceptible.* *անհերեւոյթ.* *անտես.* 2. *աներեւոյթի.* *անչէտ.* *չէտասկզբոյս (առանձ, բնեն).* 3. *անտես.* *անշնորհ.* *անգիտելի.* *Անհերեւոյթ.* *Անհետանալ.* *Անհետնել.* 2. *Անհերեւոյթ.* *Անգիտելի.* *Անհետ.* *Անհետանալ.* *Անհետնել.* 3. *Ինհերեւոյթ.* *Անհետ.* *Անհետանալ.* *Անհետնել.*

Invisibilità, *sf.* *invisibilité* f. *անհերեւոյթութիւն.* *Անհետնելութիւն.*

Invisibilmente, *av.* *invisiblement.* *առանց երեւելոյ.* *յանհետնելութիւն.* *Անհետնելով.*

Invitaménto, *sm.* *invitation,* f. *կոչումն.* *Հրաւէր.* *Հրաւէրն.* *Ինհետնել.*

Invitáre, *va.* *inviter.* 2. *exciter, porter à.* 3. *inviter à danser.* 4. *proposer, renvier.* *Հրաւիրել.* *կոչել.* * *Աստեղ.* 2. *դրդռել.* *գրգռանել.* *Հրաւպարել.* *յաժարելոյ ցանձն.* *յորդռել.* 3. *Հրաւիրել ի կարաւել.* *կոչել ի պար.* 4. *դնել առաջի.* *ի միջի դարձնել.* *զդլուխ արժանի դնե ի հաղուն ժամանակի.* *Հրաւէր.* *Ինհետնել.* 2. *Խրճել.* *Հրաւէրն.* *Ինհետնել.* 3. *Հրաւէրն.* *Ինհետնել.* 4. *Հրաւէրն.* *Ինհետնել.*

Invitarsi, *vp.* *s'offrir.* 2. *s'inviter, s'engager réciproquement l'un l'autre.* *կամաւորանալ.* *ինքնին առնաւոյ ցանձն մասնցանել.* *առ.* *ինքնակամ երթալ.* *ընծայել.* 2. *Հրաւիրել.* *զինանալ.* *Հրաւէրն առ.* *Ինհետնել.* 2. *Ինհետնելն Հրաւէրն.*

Invitativo, *a,* *a.* *attrayant,* *e.* *Հրաւպարիչ.* *յանկարծ.* *պատրանք.* *Հրաւէրն.*

Invitato, *sm.* *convive, convié,* m. *կոչնական.* *Հրաւիրական.* * *Աստեղ.* *Հրաւէրն.*

Invitatóre, trice, *s.* *qui invite.* *կոչնաւոր.* *Հրաւէրն.*

Invitatório, *sm.invitatoire,*m. *կրկրդ սկզբան սաստածեզէն պատրաստեան Հատուցիչ.* *Հրաւէրն.* *Հրաւէրնելն.*

Invitazióne, *sf.* *invitation,* f. 2.*vade,* f. *renvi,* m. 3. *les premiers degrés d'un escalier.* *կոչումն.* *Հրաւիրելն.* 2. *արժանի ի միջի եգեալ ի խաղս.* 3. *առաջին աստիճանք սանդղոյ.* *Հրաւէրն.* 2. *Հրաւէրն.* *Ինհետնել.*

Invitévole, *a.* *attrayant,* *e.* *Հրաւպարիչ.* *Հրաւէրն.*

Invito, *sm.* *invitation,* f. *կոչումն.* *Հրաւէրն.*

Tener lo —, *accepter l'offre.* *ընդունել զկոչումն.* *Հրաւէրի Հատուցանել.*

— a, *a.* *forcé,* *e.* *qui fait malgré lui, malgré.* *բռնի.* *ակամայ.* *Հրաւէրի.* *Ինհետնելով.*

Invitto, *a,* *a.* *invincible.* *անյաղթ.* *Ինհետնել.*

Invizziáre, *va.* *rendre vicieux.* *չարացուցանել.* *ապականել.* *Խանդարել.* *պղշութ.* *Ինհետնելն.*

— *vn.* *devenir vicieux.* *չարանալ.* *ապականել.* *պղշութ.* *Ինհետնելն.*

Invizzíre, *vn.* *se flétrir.* *Ինհառանել.* *Ինհետնել.* *Հոտնել.* *ոչնել.*

Invocáre, *va.* *invoquer.* 2. *convoquer.* *կարդալ.* *կոչել.* *յօգնականիւն.* *ապաւանել.* 2. *կոչել.* *գումարել.* *Խորհրդ, Խրճառ Հրաւիրել.* *Խորհրդ, Խրճանի Ինհետնել.* 2. *Հրաւիրել.* *Ինհետնել.*

Invocatóre, trice, *s.* *qui invoque.* *որ կարդայ.* *Խնդրող Հրաւիրան.*

Invocazióne, *sf.* *invocation,* f. *կարդալն.* *կոչումն.* *Խնդրող Հրաւիրան.* *Խորհրդ.* *Ինհետնել.*

Invóglia, *sf.* *serpillère, toile d'emballage,* f. *յարդ.* *պատան (բեռանց).* *ապրամատնեղեայ վաճառաց).* *Խորդ կտաւ.* * *Ինհետնել.* *Ինհետնելն.* *Հոգաւ պեղ.*

Invogliaménto, *sm.* *passion,* f. *յաժարութիւն.* *յանկուցիչն.* *Խրճան.* *սրբչնա.*

Invogliáre, *va.* *donner de l'envie.* 2. *envelopper.* *յաժարելոյ ցանձն.* *Հրաւիրելն.* *Հրաւէրն.* *Ինհետնել.* *Ինհետնելն.* *Հրաւէրն.* *Ինհետնելն.* *Հրաւէրն.* *Ինհետնելն.* *Հրաւէրն

Involontário , *sm. action involontaire* , f. գործ ակամայ · գործոյ էն։
— a, *a. involontaire.* ակամայ · գործոյ · կիսա-նեփաչա։

Involpare, *vn. être gâté de la nielle.* ժանգուած լինել · փտել , մանաւ. պրնիանց · (ցորենոյ) պղտակիլ · կնձրկիլ։

Involpire, *vn. devenir fin comme un renard.* խորամանիլ · նենգաւոր լինել · պատ. լինել · ինչ պէսինչ։ ինչպէս դառնալ հնձրկոտ ըլլալ։

Involtare, *v.* Involgere.

Involtino, *sm. petit ballot,* m. ծրար · էջերի · դեսլ։

Involto , *sm. paquet* , m. ծրար · խուրձ · պատուաղ · * փաթոյթ · դեսլ · էջերի · տոպէլ։
— a, *a. enveloppé, e. 2. entortillé, e.* պատած · համակեալ · 2. խճպտիտ · մանեալ (ասա). տոպէլեալ · փոշոտ։ 2. խրճ · տոպէլեալ (գօլ)։

Involtura, *sf. circonlocution,* f. circuit de paroles , m. չրջան , ծիկրակ բանից · պատ է պատ բանը · գոլշէր ենել։

Involúcro , *sm. involucre,* m. պատգամի · անբիծ որ պատպղի է վերին կողմանէ ցօղունէ չուրջ պատեր գնպղիկ (պտղոյն)։ գ-ւնիկ · էնիկ · գ-նիկն։

Involutársi , *vp. se rouler dans...* չրջուիլ · ինքնանաւ · ինքնանաւ · չաղել · գօշոռիլ · կ-նուրդնիլ։

Involúto, a, *a. enveloppé, couvert, e.* պատած · ծածկեալ · կ-նքոտած · կ-նքած։

Involuzione, *sf. v.* Involvimento.

Involvere, *va. envelopper.* պատել · չաղել · տոպէլ։

Involviménto , *sm. action d'envelopper* , f. 2. *malice, ruse,* f. պատելը · չաղելը · 2. պատգամը · ծածկոյթներն · խորամանգուներն · տոպէլ · տոպ · 2. գ-նիկ · ֆէնեն · ու։

Invulnerábile , *a. invulnérable.* անպատկան · որ անմահի է նոքին · կ-ռուանելու։

Inzaccheráto, a, *a. crotté, e. 2. embarrassé, embrouillé, e.* գ-նամոտած · լի տղմով · գիտոտ · 2. չաղեալ · խառնակեալ · կռնուրդ · 2. տոպէլեալ · կ-ռուլեալ։

Inzaffáto , a; *a. plein , pressé, e. լի · լցեալ · խճդեալ · խճճեալ · պատ. · փշոտ · ու · էնեն պէտոտ։

Inzafflráre, *va. orner de saphirs.* զարդարել · չաճիկագիրբ կամ է զդի չաճիկագի։ կ-ռուանելու · կ-ռուանելու կ-ռուանելի ընելի զ-նելու։

Inzampagliáto, a, *a. embrouillé, e.* խառնակեալ · չաղեալ · պատեալ · կ-ռուլեալ · ու · ռուլեալ։

Inzampognáre, *va. en faire accroire.* հաւատացուցանել · պատել · կռնուրդնիլ · կ-ռուանելու · պատելնիլ։

Inzavardáre, *va. frotter, salir.* պղտոտել · կ-ռուանելնիլ։

Inzeppaménto , *sm. amas,* m. 2. *introduction forcée,* f. կոյտ · դեզ · յորդելի · խճդելի · 2. մտելի · մտելիւն · կ-ռուն · 2. ծգ։

Inzeppáre, *va. entasser.* 2. *ficher.* կուտել · դեզոտել · յորդել · յռուլ · 2. մտել · չաղցանել · մտելի · կ-ռուն · ինչ պատ ինչ

տ-ռուրն · ուշ տալ · կ-ռուն · 2. ծգ-ռուն · ինչ կռնուրդ · կ-ռուանելնիլ։

Inzeppatúra, *sf. v.* Inzeppamento.

Inzibettáto, a, *a. parfumé, e. լի հաւոյ մէկով · անուշ-հոտ · ինչ ծխելոտ · ինչ դոյ ·*

Inzigáre, *va. exciter.* դրդռել · դրդիլ · ֆէնի վրդռել · ծնոտոտնիլ ·

Inzoccolário , a, *a. qui a des sabots.* ծանգալատ · որ ծանգալս փայտակերտ յատուկներն · ծոտնկան · ինչ ֆ-ռալ կ-նի։

Inzotíchire, *vn. devenir grossier.* ամարդել · չ-նական · գռեհիկ լինել · խուլոտ · խելոտալ · կ-ռոյլ · կ-ռոյլ ըլլալ։

In zúcca, *av. nu tête.* բացագլխով · գ-ռլէ · ու։

Inzuccheráre , *va. sucrer.* չաքարով յանել · արկանել · չաքարել · պատել չաքարաւ · կ-ռուանելնիլ։

Inzuppaménto , *sm. moiteur* , f. թրջանք · թրջելի · ջրոտնիլ · ոռոտնիլ ·

Inzuppáre, *va. tremper, imbiber.* թրջանել · թրջել · արկանել ի ջուր · ջրոտնիլ · ոռոտնիլ ·

Inzuppársi, *vp. s'imbiber.* ծծել · խմել · թաշնալ · կ-ռուանել · ինչ ինչ ինչ

Iperbolità, *r.* Iperbole.

Iperboreo, *a*, *a.* (settentrionale) *hyperboreus*, *e.* Հիւսիսային. Հիւսիսական. ԼԻՆԼԻ.

Iperdulia, *sf.* *hyperdulie*, *f.* աստուածպաշտութիւն. պատուոյ ձիրացմունք. * գերծառայութիւն. Խոսիի ՀԱՅԵՑԻՔ.

Ipérico, *sm.* *hypericum*, *millepertuis*, *m.* Ի բերիկոն. պտղակ. (առնիկ ինչ.) հիներկեղէն. ԹԷԼԵՑ ՕՇԱՆ. ՀԻՒՆԱՔԱՆԱՆ.

Ipérmetro, *a*, *a. qui a trop de syllabes.* աստուղ չափով (երգ). ԿԷՍՆԱՀԱՏԱՆ.

Ipétro, *sm.* *hypethre*, *m.* չինուած. մեհեան անյարկ. ԳՈՒՀԱՑ. ԽՈՒՒԻՒ — ՍԼԱՔ ՊԱՏ. ՀԱՅՈՒԹԵԼ.

Ipocàusto, *sm.* *hypocauste*, *m.* Հնոց բաղանեաց. Ջ. Իմներ. Իճառիչ խոզոսքերի. Հաճառ ջերմութիւնը. Ջ. ՀԱՅՈՒ ՆԱՀԱՏԱՆ. ԱԼԻ ԲԱՐՁՈՒԱՆ ՀԱՅՈՒ ՕՂՈՒԹԻՒՐԸ.

Ipocondria, *sf.* *hypocondrie*, *f.* ցաւը, որոմ կարասանգիծ. Հիզամիձոնքին լինել. տիրոջ. Իմներ. Նեղգոսութիւն. * տխուժամտաութիւն. Ճերմեր. ԽոՖուան. (=ՖՈՒՆ). ԻՒԼ ՈՒ. ՀՈՐ ՈՒԼՈՒ. ՀԻՒԱՆ.

Ipocondriaco, *a*, *a. hypocondriaque.* կարասանգիղ (ախտ). տիրոջ. * տխուժամտական. Ջ. որ ի կարասանգիղ ցաւս գրաւեալ իցէ. տիրոջ. տրտում. * տխուժամտուած. ՄՐԵՐԵՒ. ԻՒԼՈՒՆ. Ջ. ՄԲՐԵԼԸ. ՀՈՐ ՈՒԼՈՒԼԸ. ՀՈՒՐԱՀ.

Ipocondrico, *a*, *a. hypocondre*, *m.* կարասանգիղ ցաւս գրաւեալ իցէ. տիրոջ. * տխուժամտական. ՄՐԵՐԵՒ. ՀՈՐ ՈՒԼՈՒԼ.

Ipocóndro, *sm.* *hypocondre*, *m.* կարասանգիք. տեղւոյն. ՊՐԼ ԳԵՂԻՐ. ՄՐԵՐԵՒԼ-ՈՒՆ. ՄՐԵՐԵՒՆ.

Ipocrateriforme, *a.* *hypocratériforme.* ակաՀանեւ (ծաղիկ). ՂՐԵՒԼԸ (ԼԵԼԻՒ).

Ipocrisia, *sf.* *hypocrisie*, *f.* կեղծաւորու.

Ipocrità, *sf.* *hypocrisie*, *f.* կեղծաւորու. ՅՈՒՆԱՑ ԿԵՂԾԻՔ. ԻՒՐ ԻՆՆԱԼԻՆԼԻՒ. ՓՈՒՆՁԵԼԱՆՔ. ՓՈՐՈՒԼԻՒ.

Ipócrita, *sm.* *hypocrite*, *m.* կեղծաւոր. ԻՒՐ ԻՒՆԱԼԻՆ. ՓՈՒՆՁԻՔ. ՓՈՐՈՒԼ.

Ipócrito, *a*, *a.* *hypocrite.* կեղծաւոր. կեղծաւորական. կերպարանաւոր. պատիրիՒՆԱՑԵՒ. ԼՈՒՆ. ՈՒՐԱՀԱՀ.

Ipófora, *sf.* *hypophore*, *f.* կեղ ԼՈՒ. ԹԵՐԻՆ. ԼԵՒԻՀՆ. ՀՈՒՆ ՓՈՒՆ ԼՈՒՐ.

Ipoftalmia, *sf.* *hypophthalmie*, *f.* Ներքին ա չաշտ. ԼԵՂ ՈՒԼ ՈՐՁՈՒՈՒՔ ՈՒՐԸ.

Ipogástrico, *a*, *a.* *hypogastrique.* ստորին ա րուվայրի. ընդ որում. ԼԵՈՒԼԻ ՈՐՁՈՒՈՒ. ՓՈՒՆՁ ՈՒԼ ԲՈՐՁՈՒՈՒՔ. ԼՈՒՆՁ.

Ipogástrio, *sm.* *hypogastre*, *m.* Ներքին ստորին որովայն. մասն որովայնի ընդ որ տուով. ԼՊՈՒԼԻ ՈՐՁ. ԼՈՒՆՁԼԻՒՐ. ԱԼՀՈՒՆՔ.

Ipogéo, *sm.* *hypogée*, *m.* գետնահիրք. փոս, գերեզման ընդ երկրաւ. ԼԻԸ ՈՐՁՈՒՈՒ ՓՈՐ. ՒՒՐ ԲՈՒՆՔ.

Ipoglòssi, *sm.pl.* *hypoglosses*, m. pl. Նեարդք լեզուի. ՈՒԼ ԻՒՐԼԻՐԻ.

Ipomòclio, *sm.* *hypomochlion*, *m.* մեքի լծակի. ՈՐՁԸ ՈՐՁՈՒՈՒ ՈՒՐՈՒԲ.

Iposàrca, *sm.* *hyposarque*, *m.* ջղագոտիների Ներքին որովայնի. ԼՈՒՆՁՈՒՒԼ ԼՈՒՆՁԼՈՒՆՁՈՒՆ.

Ipóstasi, *sf.* (personalità, sussistenza di persona) *hypostase*, f. Հիմնադիրն. խոյադիրն. գոյատարածքիրն. Ճոգեիմ Տառասանադիրն. անձն. անձնատարածքիրն. * Ներծ անուսանքիրն. Ջ. մրուր մղոյ. ՈՒՆՁԼ ԲԻՒՈՒՆ-ՆՈՒՆ. Ջ. ԴԵԼ ԲԵՐՈՒՈՒՈՒ.

Ipostaticamente, *av.* *hypostatiquement.* Հիմնադիրաբար. խոյադիրանքն. անձնատարածքիրաբար. * Ներծ անուսանքիրաբար. ՈՒՆՁԼՈՒՆ. ԲԻՒՈՒՆՔՈՒՆ. ՀՈՒՆ ՁԻՒՆԻՒԼ-ՈՒՆՁԻՒՆՔԻՒՆ.

Ipostático, *a*, *a.* *hypostatique.* Հիմնադիրական. խոյադիրական. անձնական. * Ներծ անուսական. ՈՒՆՁՈՒՈՒՆ. ՈՒՆՁԼԻ.

Ipoteca, *sf.* *hypothèque*, *f.* ամանդ. գրաւական. իրաւունք պարտատուոյ ի վերայ կալուածոց պարտապանին. կալուածք պարտապանին յանդգ եղեալք ի Տասանասիրն փոյթն. բերին. ԲՈՒՈՒ-ՆՈՒՆԻՒԼ. ԼԻՆԼԻ.

Ipotecare, *va.* *hypothéquer.* ամանդ. գրաւական տալ. բերին. ԿՈՒՆԻՒ ԲՈՒՆ.

Ipotecariamente, *av.* *hypothécairement.* գրաւական տալեալ իրրեւ գրաւական. բերինՆԼԻ ԼԵՒԻՆ ԼԻՆԼԻ.

Ipotecário, *sm.* *hypothécaire*, m. փոխառու ամանդառու. պարտատէր, որ ունի իրաւունս ի վերայ կալուածոց պարտապանին. բերինլի. ԼՈՒՆՆԻՒՈՒՈՒ. ԼԻՒԼՈՒՈՒ. ՊԵՐՁԼՈՒՈՒ ԼՈՒՆԻՒՆ ՀԱՅՈՒ ՈՒՁՈՒՈՒԼԻՒ.

Debiti ipotecarii, *dettes hypothécaires.* փոխք պարտք գրաւական. բերինլի ՊՐՔԵՒ.

Ipotenúsa, *sf.* (t. di geom.) *hypoténuse*, f. Նեղքինագիր. (մեծ կողն ուղղանկիւն կերպանկեան, որ եւ Տանդեաց ուժիգ անկեան կոչ). * Տակոյտիգ. Կ-ՓՈՒՆԻՒՐՔԻՒՆ. ՊԼՈՒՆ ՈՒՆՁԻՒ.

Ipótesis *sf.* *hypothèse*, f. գիր. կարծիք. կարծեալ Տիճն. Տասանասութիւն. ասկ. * Նեծնագրութիւն. Ջ. Մասնաւոր գիր. ՓՈՒԼ. ԼՈՒՆ. ՓՈՒԼՈՒՆԻՒՆ ԼՈՒՆՆԻՒՆԻՒՆ. ՆԻՒՈՒՐ. Ջ. ՓՈՒԼ ՀԱՒՈՒՈՒՈՒ.

Ipoteticamente, *av.* *hypothétiquement.* կարծեալ. կարծեալ Տասանասութեամբ. Տամարեալ միայն. * Նեծնագրաբար. * Նեծնագրութեամբ. ՓՈՒԼ ԲՈՒՐԻՒՆԼԻՒ. ՓՈՒԼ ՍՈՐՈՒՆ. ԴԵՐ ԼԵՒՆԻՒ ԼԻՆԼԻ.

Ipotético, *a*, *a.* *hypothétique*, *supposé*, *e.* կարծեալ. Տամարեալ. ի կարծիս Տասանատեալ. գրիւ միայն (ինդիր. յատանգարանութիւն). * Նեծնագրական. ՓՈՒԼԸ. ՆԻՒԼՈՒՆԻՒՈՒ. ՓՈՒՆ ԼԻՆ-ՍԼՈՒ.

Ipotipósi, *sf.* *hypotypose*, f. տպատարութիւն. ՃՀԻՐՈՒ ՆԵԱՐԱՔԻՐ կամ օրինակ. ԲՈՒԼԻՒՐ ՓՈՒՆԻՒՐ.

Ippiátrica, *sf.* *hippiatrique*, f. բժշկութիւն ձիոց. ՈՒՆ ՀԻՒՐԻՆ. ԽՈՒՈՒՆ ԲՈՒՆԼԻՒ.

Ippocámpo, *sm.* *cheval marin*, m. կոր ձի. ձիակերպ ձկնիկ մի ծովու. ՅՈՒՆԱՀ ԲՈՒՆՁՈՒՆԼԸ. ԲՈՒ ԳԼԼԸ.

Ippocampi, *pl.* *hippocampes.* երիասարդ գիշ ծովու. ՈՒԲԻՒ ԼՈՒՆՁՈՒՆԻՒՆ ՈՒՐՈՒԲ.

Ippocentáuro, *sm.* *hippocentaure*, m. ձիաՁգուշ. ԿԵՒՏՈՒՐԼԻՒ. ՈՒ ՈՒՈՒՈՒՆ.

Ippocrásso, *sm.* *hypocras*, m. ուշարակ ի գինւոյ. ի կիտասանմունէ, ի շաքարէ եւ յայլ ինչ Տաճելոյ. ԼԻՒՈՒՆ. ՔՈՒՐԼԻՒ. ԼԻՒՐԻՒ ԻԼԼ ԲԻՒՐՁԻՒՆ ՕՂՈՒ ԴԻՐ ՆԻՒԼ ԼԻՒՐԻՒՐԻՒ.

Ippocratísmo, *sm. hippocratisme*, m. *doctrine d'Hippocrate*, ս–ուսմունք Հիպոկրատայ. Ippodrómo, *sm. hippodrome*, m. *manège*, ձիարշաւարան. Ippoglossa, *sf. hippoglosse*, f. *flétan*, ձկան տեսակ. Ippogrifo, *sm. hippogriffe*, m. *hippogriffe*, երեւակայական թռչուն մը. Ippomane, *sf. hippomane*, m. *mancenillier*, ծառի մը. Ippopotamo, *sm. hippopotame*, m. *hippopotame*, գետաձի. Ipposcino, *sm.* (levistico) *liveche*, f. *ache de montagne*, լերնային հաւրդ. Ipsofacto, *v.* Issofatto. Ira, *sf. colère*, f. *colère*, բարկութիւն. Iracondamente, *av. avec colère*, *avec colère*, զայրագին. Iracóndia, *sf. colère*, f. *colère*, բարկութիւն. Iracondióso, a, *a. emporté, e. colère*, բարկասիրտ. Iraconduto, *sm. emportement*, m. *emportement*, բարկասիրտ. Iramento, *sm. emportement*, m. *emportement*, բարկասիրտ. Irare, *vn.*) *se mettre en colère*. *se mettre en colère*, բարկանալ. Irarsi, *vp.*) *s'emporter*. *s'emporter*, բարկանալ. Irascersi, *vp. se fâcher*. *se fâcher*, զայրանալ. Irascibile, *a. irascible*. *irascible*, զայրագին. Irascibilità, *sf. l'irascible*, m. *colère*, f. *irascibilité*, զայրագնութիւն. Irataménte, *av. avec colère*. *avec colère*, զայրագին. Ircoso, *sm.* bouc, m. *bouc*, նոխազ. Ircocervo, *sm. chimere*, f. *chimère*, երեւակայական կենդանի. Ire, *vn. aller*. *aller*. *se perdre*. *se perdre*, երթալ. Irenologia, *sf.*) *traité de la paix*. *traité de la paix*, խաղաղութեան վարդապետութիւն. Ireologo, *sm.*) *pacificateur*. *pacificateur*, խաղաղարար. Iride, *sf. arc-en-ciel*, m. *iris*, m. *iris*, տեսակ մը ծաղկի. Irido, *sm. iris*, m. *iris*, տեսակ մը ծաղկի. Irlandese, *a. irlandais*. *irlandais*, իռլանդացի. Irlandia, *sf. irlande*, f. *irlande*, իռլանդա. Irlandismo, *sm. irlandisme*, m. *irlandisme*, իռլանդական բառ կամ ոճ. Ironia, *sf. ironie*, f. *ironie*, հեգնութիւն. Ironico, a, *a. ironique*. *ironique*, հեգնական. Ironicamente, *av. ironiquement*. *ironiquement*, հեգնաբար. Irosamente, *av. en colere*. *avec emportement*, զայրագին. Iroso, a, *a. emporté, e. colère*, բարկասիրտ. Irrabiosito, a, *a. enragé, e. enragé*, կատաղած. Irraccontabile, *a. inenarrable*. *inexprimable*, անպատմելի. Irradiare, *va. éclairer de ses rayons*. *illuminer*. *se ramifier*. *se ramifier*, ճառագայթել. Irradiazione, *sf. irradiation*, f. *irradiation*, ճառագայթում. Irraggiamento, Irraggiáre, *v.* Irradiazione, Irradiare. Irraggiatóre, *sm. rayonnant, qui éclaire*, m. *rayonnant*, ճառագայթող. Irragionevole, *a. déraisonnable*. *irraisonnable*. *déraisonnable*, անբանական. Irragionevolezza, *sf. déraison*, f. *injustice*, f. *déraisonnement*, m. *déraisonnement*, անբանութիւն. Irragionevolmente, *av. déraisonnablement*. *déraisonnablement*, անբանաբար. Irrecoverabile, *a. irrécouvrable*. *irrécouvrable*, անդարձելի. Irrecovero, *sm. chimere*, f. *chimère*, երեւակայական կենդանի. Irreligione, *sf. irreligion*, f. *irreligion*, անաստուածութիւն. Irreligioso, a, *a. irreligieux*. *irreligieux*, անաստուած. Irremissibile, *a. irrémissible*. *irrémissible*, աններելի. Irremissibilità, *sf. défaut de raison*, m. *irrémissibilité*, անհոգութիւն. Irreconciliabile, *a. irréconciliable*. *irréconciliable*, անհաշտելի.

ներելի. ներ. ոյ. Irónia, *sf. ironie*, f. *ironie*, հեգնութիւն. Irónico, a, *a. ironique*. *ironique*, հեգնական. Ironicamente, *av. ironiquement*. *ironiquement*, հեգնաբար. Irosamente, *av. en colere*. *avec emportement*, զայրագին. Iróso, a, *a. emporté, e. colère*, բարկասիրտ. Irrabiosito, a, *a. enragé, e. enragé*, կատաղած. Irraccontabile, *a. inenarrable*. *inexprimable*, անպատմելի. Irradiáre, *va. éclairer de ses rayons*. *illuminer*. *se ramifier*. *se ramifier*, ճառագայթել. Irradiazione, *sf. irradiation*, f. *irradiation*, ճառագայթում. Irraggiamento, Irraggiáre, *v.* Irradiazione, Irradiare. Irraggiatóre, *sm. rayonnant, qui éclaire*, m. *rayonnant*, ճառագայթող. Irragionevole, *a. déraisonnable*. *irraisonnable*. *déraisonnable*, անբանական. Irragionevolezza, *sf. déraison*, f. *injustice*, f. *déraisonnement*, m. *déraisonnement*, անբանութիւն. Irragionevolmente, *av. déraisonnablement*. *déraisonnablement*, անբանաբար. Irrecoverabile, *a. irrécouvrable*. *irrécouvrable*, անդարձելի. Irrecovero, *sm. chimere*, f. *chimère*, երեւակայական կենդանի. Irreligione, *sf. irreligion*, f. *irreligion*, անաստուածութիւն. Irreligioso, a, *a. irreligieux*. *irreligieux*, անաստուած. Irremissibile, *a. irrémissible*. *irrémissible*, աններելի. Irremissibilità, *sf. défaut de raison*, m. *irrémissibilité*, անհոգութիւն. Irreconciliabile, *a. irréconciliable*. *irréconciliable*, անհաշտելի.

Irreconcilabilità, *sf. qualité de ce qui est irréconciliable*, f. անհաշտամիտութիւն. դժուարմոլեանդ.

Irreconciliabilmente, *av. irréconciliablement.* առանց ինչ հաշտելոյ. առանց հաշտամիտեան. անհաշտ. դժուարհաշտաբար ներելոցեղ. ներելոցեղ. դժուարհաշտաբար.

Irreconoscibile, *a. méconnaissable.* անճանաչելի. անայլայլ. զոր անմնարի է ճանաչել. խոնարհելոց. խոնարհոտ ինքնին.

Irrecuperabile, *a. qu'on ne peut recouvrer.* անգիւտ. զոր չէ մարի ի բաւն ստանել. դժուարհոտ. եւ ի ներելոց.

Irredottibile, *a. irreductible.* չկրելի. զոր չէ մարի ի քրէական նիւթի փոխել. * անկրանելի. * անմատոյց. 2. (մասն բնկեալ) զոր չէ ծաւք յիւր տեղի դնել. հաւատուել. 3. (հաւատարմութիւն) զոր անհնար է յայլ ինչ նուազ ստիճան չըզնել կամ փոքրացուցանել. * անվերածելի. ի ներկնեղոց. հոգեին տեղոցեղ. 2. ի ներկին ցեղոց (ելբերկել տեղ+) 3. տալոց. տկնոտելի.

Irrefragabile, *a. irrefragable.* անընդդիմանի. անընդդիմակաց. անխափանս. հաւատասուն. անշրուեղոց. զոր չէ մարի մերժել. պինդոց. ներնոց ներկնեղոց. ծաղոց ցեղոց. ներկնեղոց ելոց.

Irrefrenabile, *a. à qui l'on ne saurait mettre un frein.* ապրատանի. անեղբատանի. արձակեբատանի. բուռն. զոր չէ ելոց. ղաղոցեղ.

Irregolare, *a. irrégulier*, *e.* անկարգ. անկանոն. արուարդ կանոնի. անհնան. 2. անկանոնական. զոր զարգ ատրենաս ընդունել եւ. զիարհատրգս մատակարարել ոչ կարէ. գեղեցկատրգս մատակարարել ոչ կարէ. գեղեցկատրգս. բռաղնոցեղ. ներնոցեղ. նոցեղ. ելոց. (ելել) ելոյն ելոյսն. ելոյն. 2. ի գեղեցկ. նոցեղ.

Irregolarità, *sf. irrégularité*, f. անկարգութիւն. անկանոնութիւն. անհնանութիւն. 2. անկանոնական ելել. ելոյսներելոյ. գեղեցկատրգս. ներնոցեղ. 2. նոցելոյսելոյ. ելոյն. ելոյն.

Irregolatamente, *av. sans règle, irrégulièrement.* անկարգաբար. անկարգ. առանց արուարդ կարգադ կանոնադ. բռաղնոցեղ. ներնոցեղ.

Irregolato, a, *a. déréglé*, *e.* անկարգ. անօրէն. ծռամոզ. ելոյսոց. պիղծոց.

Irreligione, *sf. irréligion*, f. ամլաբրութիւն. անկրօն կրօնք. պիղծոցեղ. ելոյսոցեղ.

Irreligiosamente, *av. irréligieusement.* ամլաբրութեամբ. գժպաղութեամբ. պիղծ ինչ. ինչ պիղծութեամբ. խոնարհցեղ.

Irreligiosità, *sf. v.* Irreligione.

Irreligioso, a, *a. irreligieux*, *se.* անկրօն. ամլաբրեալ. անհնատ. 2. ամլաբրութեան, ամլաբրեալ (բանք). պիղծ. խոնարհցեղ. 3. պիղծ պիղծութիւ. պիղծութեան. գեղեցկ (ելբերկ).

Irremeabile, *a. qui ne retourne pas.* անգարձ. յորմէ չէ մարի դառնալ. պիղծելոցեղ.

Irremediabile,) *a. incurable.* անբժշկելի.

Irremedievole,) ինեան. անբժշկական. ելոյսելոյ. խոնարհցեղ.

Irremediabilmente, *av. irrémédiablement.* առանց բժշկութեան. ելոյսելոյ.

Irremissibile, *a. irrémissible.* անթափանց. անթոյլ. առանց քաւութեան. դժուարելոյ. ի ելոյսելոյ.

Irremissibilmente, *av. irrémissiblement.* առանց թոյլտուութեան. առանց արձակութեան. ելոյսելոյսելոյ. ներնոցեղ ելոյսոցեղ.

Irremunerabile, *a. qu'on ne peut recompenser.* անհատուցանելի. * անվարատելի. պիղծելի ելոյսելոյ.

Irremunerato, *a. a. non récompensé*, *e.* անվարձ. առանց վարձուց. խոնարհելոյ. խոնարհ վերածելոյ.

Irreparabile, *a. irréparable.* առանց դարմանելոյ. նորոգելոյ. առանց բժշկութեան, պատճառանց. անդրեան. ելոյսելոյ. ներնոցեղ ելոյսոցեղ. պիղծելոյ ելոյսելոյ. պիղծ տոհմ ելոյ ներնոցեղ.

Irreperibile, *a. introuvable.* անգիւտ. գտանելոյսելոյ.

Irreprensibile, *a. irréprehensible.* անպարսաւ. անքարկոծ. անարատ. պղծելոյսելոյ. պղծելոյսելոյ. ելոյսելոյ.

Irreprensibilmente, *av. irréprehensiblement.* առանց մեղադրելի եւ. առանց պարսաւանաց. անարատաբար. բժշկելոյսելոյ. պղծելոյսելոյ պիղծ ելոյ ելոյ. գեղեցկ.

Irreprobabile, *a. qu'on ne saurait improuver.* ընդունելի. զոր չէ ծաւք խոտել. պիղծելի ելոյսելոյ. ելոյսելոյ. ելոյսելոյ.

Irrepugnabile, *a. irrésistible.* առանց հակառակութեան. անընդդիմակաց. ձգտիցիս. գեղեցկ գեղեցկոյ. ելոյսելոյ. ելոյսելոյ.

Irrequieto, a, *a. inquiet*, *e.* անշնդրկամ. խռովիչ. բռնաճոյ.

Irresistibile, *a. irrésistible.* անընդդիմանի. անընդդիմակաց. առանց հակառակութեան. գեղեցկ գեղեցկոյ. գեղեցկ.

Irresistibilmente, *av. irrésistiblement.* առանց հակառակելոյ. առանց դիմադարձութեան. անընդունայն. գեղեցկ գեղեցկոյ. ելոյսելոյ.

Irresolubile, *a. opiniâtre.* անդրգի (յատ.) (սխալ) անհնարին. գժտարին ի փարատել. պիղծ ելոյ. (ելելեն).

Irresolutézza, *v.* Irresoluzione.

Irresoluto, a, *a. irrésolu*, *e.* երկմիտ. վարանելոյ. չհնալոյ. հնաստատակամ ինչ ի մտածմանելոյ. անդրգամիտ. անդրգի. * տարաստամ. * չտրոյանի. ներնոցեղ. պիղծ. գեղեցկ. պիղծոց. ելոյսելոյ. ելոյսելոյ. ելոյսելոյ. ելոյսելոյ. գեղեցկ. գեղեցկ. գեղեցկ

qwunել · ալ պ-ևրուիէ · ի-ուինե · 2. ասրեա · պ-ալաղոցա պրոֆան։

Irretrattàbile, *a. irrevocable.* անգարձ · անխափանելի · *անձայնահնչիւն · ներ պեմնելու · պ-ալաղոցա · ևնե օչ-ա։

Irrevelàbile, *a. qui ne peut être révélé.* ո-քուսի չէ մարիի ի յայտ գալ · անգաստ · գալ-ևնե ներ ևնելու · պեյան օչ-ա։

Irreverènte, *a. irrévérent, e.* անպատկառ · լիրբ · լրգեղի · անամօթի · ևուպե պ-ևպայիե · ալ ևուպ · հ-ևրևիներ · հ-ևնդ-ալ-ել · ևնդիսաւ-ալ · բ-ևրևիներ։

Irreverentemente, *av. irrévéremment.* անանդ անպատկառ · առանդ անդամանելեան լրգուներեան · անամօթաբար ևնելեան · հ-ևնդ-ալ-ել-ել-ալ · ալ ևուպ-ալ · հ-ևրևիներ ներ-ալ-ել-ել-ալ · ներ-ալ-ել-ել-ալ · ներ-ալ-ել-ել-ալ։

Irreverènza, *sf. irrévérence,* f. անպատկառանելեան · չանդամանելեան · լրգուներեան · անամօթանելեան · հ-ևնդ-ալ-ել-ել-ալ · ներ-ալ-ել-ել-ալ · ևնդիսաւ-ալ-ել-ել-ալ · ներ-ալ-ել-ել-ալ։

Irrevocàbile, *a. irrevocable.* անգարձ · որ անգրէն ոչ գառնայ · որ ոչ պարտի · առանդ գառնալոյ անգեղջ · անփոխոն (*մեմ.*) · անձայնաւոր · անեղծ · անդարձ · *անձայնահնչիւն · անձայնահնչիւն · ներ պեմնելու · պ-ալաղոցա · պեյան-ել-ա · ևնե օչ-ա։

Irrevocabilità, *sf. irrévocabilité,* f. անդարձեան լինել · անփոխոնութեան · անեղծութեան · անդարձութեան · *անձայնահնչիւնութեան · ներ պեմնելու · պ-ալաղոցա-ել-ալ-ել-ալ · ևնե ներ-ալ-ել-ալ։

Irrevocabilmènte, *av. irrévocablement.* առանդ գառնալոյ · առանդ փոխոնելոյ · անշարժանելեան · ներ պեմնելու · պ-ալաղոցա-ել-ալ-ել-ալ · ևնե ներ-ալ-ել-ալ։

Irrevochevole, ecc. *v.* Irrevocabile, ecc.

Irricchire, *va. enrichir.* ևնդացուցանել · *չարդացնել · ևնդիսներ-ալ-ել-ալ։

Irricordevole, *a. oublieux, se.* անյուշ · մոռացող · երաքամանաց · ուռ-ալ-ել · ևնդ-ալ-ել-ալ։

Irridere, *va. se moquer.* ծաղր առնել · հ-ևնդել · պ-ալաղոցա · ևուպ-ալ ևուպ · հ-ևնդ-ալ-ել-ալ։

Irriflessivo, *a, a. irréfléchi, e.* առանդ խորհրդոյ · չխորհող · պ-ևնե-ալ-ել-ալ · պ-ևնե-ալ-ել-ալ։

Irrigamento, *v.* Irrigazione.

Irrigare, *va. arroser.* առոգանել · ոռոգացնել · ոռ-ալ-ել-ալ։

Irrigazione, *sf. arrosement,* m. առոգանել · ոռ-ալ-ել-ալ։

Irrigidire, *vn. se roidir, s'endurcir.* խրտանալ · կարծրանալ · ներ-ալ-ել-ալ · ներ-ալ-ել-ալ։

Irrigiovenire, *vn. rajeunir.* մանրանալ · մանկանալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ։

Irriguo, *a, a. qui arrose. 2. qu'on peut arroser, propre à être arrosé.* առոգիչ, ոռոգիչ (*ցար.*) · 2. առոգանելի · զոր մարի է առոգանել · ջրարբի · ներ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ։ 2. ոռ-ալ-ել-ալ։

Irrimediàbile, **Irrisolùto**, ecc. *v.* Irremediabile, Irresoluto, ecc.

Irrimutàbile, *a. immuable.* անփոխոն · ներ-ալ-ել-ալ։

Irrisióne, *sf. dérision,* f. հ-ևնդ-ալ-ել-ալ · ծաղրանք · ալաղոցա-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ։

Irrisivo, *a, a. dont on peut se moquer.* ալաղոցիչ · ծաղրալիչ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ։

Irrisóre, *sm. railleur, m.* ալաղոցող · առ-գանիչ · հ-ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ։

Irrisório, *a, a. dérisoire.* հ-ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ։

Irritàbile, *a. irritable,* բարկ · գրգռելի · գիրքի ի գրգռել (*մխիթ. Սասնեցի.*) · 2. բարկ · բարկասիրտ · զայրասուն · ինչ պ-ևնե-ալ-ել-ալ · ևնդ-ալ · պ-ևնե-ալ-ել-ալ · պ-ևնե-ալ-ել-ալ։ 2. ինչ-ալ-ել-ալ · պ-ևնե-ալ-ել-ալ · պ-ևնե-ալ-ել-ալ։

Irritabilità, *sf. irritabilité,* f. բարկ · գրգռելեան լինել (*չգաց.*) · 2. զայրասուն լինել · ինչ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ։

Irritamènto, *sm. v.* Irritazione.

Irritare, *va. irriter, provoquer.* բարկացուցանել · զայրացուցանել · առնացուցանել · գրգռել · 2. գինեցուցանել · կատղացուցանել · խայծել · 3. զայրացուցանել · սատկացուցանել · վատել · զայրացուցանել (*լուսաւ.*) · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ։

Irritársi, *vp. s'irriter.* բարկանալ · գայրանալ · գրգռել · սատկանալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ։

Irritativo, *a, a. irritant, e.* գայրացուիչ · գրգռիչ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ։

Irritatóre, *trice, s. qui sème la discorde.* գրգռիչ · բանապիրս · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ։

Irritazione, *sf. irritation,* f. գայրացուցանելեան · բարկանելեան · գրգռանելեան · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ։

Irrito, *a, a. annulé, e. empêché, e.* ոչնչացեալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ։

Irritrosire, *vn. devenir revêche.* անհամբոյր · առանձին · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ։

Irriverènte, *v.* Irreverente.

Irrorare, *va. arroser.* ցանգել · ոռոգել · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ · ևնդ-ալ-ել-ալ

I'rto, *v.* Irsuto.

Isabella, *sf. cheval isabelle*, m. ասլիսե ձի· ֆաւլ սի· ձերո ֆաւր։

Isapo, *v.* Isopo.

Ischiade, *sf. sciatique*, f. բաթնից ցաւ· ազդր ցաւ· * ճնձաց պրուխիւն. ըբէիան-ֆաւլ պ.բ.բ.ը։

Ischiádico, } a, *a. sciatique.* բաթնից· ազ-
Ischiático, } դեր· ֆաւլ-։

Ischieto, *sm. lieu planté d'esculus*, m. ֆաւ-ղեր· * ուանդոց· ֆայնէ.բէ· ֆընտ.բէ.բէ։

I'schio, *sm. espèce de chêne vert, f. esculus*, m. *2. ischion*, m. կաղնի· ընտանի ծիծղատ.բ· * ուտի· *2.* ոսկր բաթնից· * ձոտ.· ֆայնէ ուտ.ը· ֆընտ.բէ ուտ.ը· *2.* ֆ.բ.ը ոճիկն· ֆ.ը.բ.ը։

Iscrivere, *v.* Inscrivere.

Iscurético, a, *a. ischurétique.* (դեղ) օգտա-կար միզադուռուիճեան· ֆ.բ.ը.բ ֆ.բ.ը.ի.ի, ի.ի.ը.ը։

Iscuría, *sf. ischurie*, f. միզադուռ· միզա-պրուռուիճեան· ոճիկ ֆ.բ.ը.ի.ի.ը.ը, ֆ.բ.ը-ֆ.բ.ը.ը· ֆ.բ.ը· ֆ.ի.ա՛։

Isiaco, a, *a. isiaque.* ֆ.բ.ի.ա.ի (պատկեր, այր ինչն չորոյ վերայ ֆարշ.բ.ած ֆ.բ.ի.ա.ի դիցն նկարեալ ֆգեն) (ֆ.բ.ը.ի.ի.ի) ֆ.բ.ի.ի։

Isocronismo, *sm. isochronisme*, m. ցուցա-ուիճեան, ֆաւտաքաուիճեան ժամանակի (տեւ-ելոյ)· ֆաւտաքաուիճեան ժամանակի (տեւ-ելոյ)· ոճիկ ի.ի.ի.ի.ի.ի ֆ.ը.ի.ի.ի.ի ֆ.ը.ի.ի.ի.ի ֆ.ը.ի.ի.ի.ի ֆ.ը.ի.ի.ի.ի։

Isocróno, a, *a. isochrone.* ցոյց· ֆաւտաք, ֆաւտաքի ժամանակաւ· ի.ի.ի.ի ոճիկ ֆ.ի.ի.ի ֆ.ի.ի.ի.ի.ի

Istoriáto, a, *a.* *historié, e.* պնդրեալ, քան-գակեալ պատմութեամբք · Բարեաբեր բա-ւերելի պատմագիր, օյն։

Istoricamente, *v.* Istorialmènte.

Istórico, *sm.* *historien, m.* պատմիչ · պատ-մագիր · վիպագիր · Բնաբանիկն · Գաւերելի · Բարեաբեր պատմագիրն · Բարեխնդիր։

— a, *a.* *historique.* պատմական · պատ-մաբեման · Բարեխնդ · Բարեաբեր հանուած։

Istorietta, *sf.* dim. *historiette,* f. Համառօտ պատմութիւն. Համառօտաբար Բարեր։

Istoriografía, *sf.* *description des histoires,* f. Նկարագրութիւն պատմութեանց · պատմա-գրութիւն. Բնաբանիկն Բարեխնդիր։

Istoriográfo, *sm.* *historiographe,* m. վիպա-գիր · պատմագիր · Բնաբանիկն · Բարեխնդ-ւեր · Գաւերելի։

— a, *a.* *historique.* պատմագիր (մատեան). պատմական · Բարեխնդ · Բարեաբեր հանուած։

Istradamènto, *sm.* *acheminement,* m. չոբ-երի · պատրաստութիւն · Իւր ընթեր · Իւր-ագնեալ Ընթացից։

Istrascuratàggine, *sf.* *négligence,* f. ան-փութութիւն · անշղութիւն · հանգիստնե-լի։

Istrátto, a, *a.* *extrait, e.* Հանեալ · մկեալ · ընտրելեալ · Գաւերեց։

I'strice, *sm.* (porco spinoso) *porc-épic,* m. խոզուկ · ագնի որոյ երկայն են խոյք կամ փուշք · ասլան օձլա · ոչխի · Ընթ։

Istriône, *sm.* *comédien, farceur,* m. գոչ-ական · վարձակ · Գոպիա · Բարեխոհ · հանուած ։ Իւ-ւանելիճ · լուսնեղուց։

Istriónica, *sf.* *l'art d'histrion,* m. գոչա-նութիւն. գուսանական արուեստ · հանուած Իւրեան · Իւր-ւանելիճեան ։

Istriónico, a, *a.* *d'histrion, de comédien.* գուսանական · հանուածեան հանուած։

Istruíre, *v.* Instruire.

Istupidito, a, *a.* *étonné, e. stupide.* ապշեալ · Հիացեալ · լուչեալ։

I'ta, *av.* *oui.* այո · պէս։

Italianamènte, *av.* *à l'italienne.* քան Իտա-գացոց օրինակի · Թուխոնեաց Բարեբնեան ։

Italianáre, *va.* *traduire en italien.* Հանել, Թարգմանել յԻտալացոց բարբառ · Իւր Նահապետ ընդհանուր Իմաս ։

Italianáto, a, *a.* *italianisé, e.* Թարգմա-նեալ յԻտալական բարբառ · 2· Նմանեալ Իտալացոց · Իւրհնոյոյս Բերձիոնի օլոմ-հալ · 2· Թուխոնի օլոմ։ Թուխոնի պեղծ-գ։

Italianísmo, *sm.* *italianisme,* m. բարբ բար-բառոյ, պոլնեան բանիկ Իտալացոց· Թուխ-նոն Իւրհնոյոյս։

Italiáno, a, *a.* *italien, ne.* Իտալական · Իտա-գացի · Իտալերէն · Իտալացոց Հանուած · Իւրհնոյ · Իւրհնոնոյ։

Itálico, a, *a.* *italien, ne.* Իտալական · Իտալա-գի · Իտալերէն · Իւրհնոյ · Իւրհնոյ · Իւրհնոնոյ։ Carattere —, *caractère italique,* m. Տեռ-նագիր գրոչինոյ · Նամագրի Նկարագրոյ։ *Նոյնը գիր · գրոչ Իւ Իւրհնոյ · Իւ Իւրհնոյնոնոյ պեղծ գրոչ Իւրհնոյ։

Item, *av.* *item.* գոբձնակ · Եւս · Նա եւ · Բեր-բոյ · գրոչ · Իւրհնոյ։

Iteráre, *va.* *réitérer.* կրկնել · Երկրորդել · Բնեբոյլոնոյ · Բնեբոյ Իրեն։

Iteratamènte, *av.* *itérativement.* կրկին · Եր-կրորդ անգամ · վերադին · Բնեբոյ · Երեկ-գեն · Իրեն։

Iteratóre, *sm.* *qui réitère.* կրկնիչ · Երկրոր-գիչ · Բնեբոյլոնոյ · գոբերելի։

Iterazióne, *sf.* *réitération,* f. Երկրորդա-նութիւն · կրկնութիւն · կրկնան · Բնեբոյլոնոյ · Բնեբոյ · Բնեբոյ։

Itifállo, *sm.* *ithyphalle,* m. *բժժանոյ Իրեն.* · պէս ոչ գեմոյնի։

Itinerário, *sm.* *itinéraire,* m. ուղեւորական գիրք · պատմութիւն Ճանապարհի · գիրք Ճանապարհորդութեան · * Ճանապարհոր-գադան · Իւ, օեգինեալ · բոմեմի։

Ittérico, a, *a.* *ictérique.* Ցաւագ, տխուա-գեալ գալեամբ · * գեղձագաւտա · ոորբ-Լբեմբ։

Itterízia, *sf.* *ictère,* m. *jaunisse,* f. գալուկն · * գեղձագաւտութիւն · ոորբլեմ · Իոյնեան · Իւ-ւեբեր ։

Ittiofágo, ecc. *v.* Ictiofago, ecc.

I'va, *sf.* *ive, ivette,* f. խոտն · շուի կարմա-բերդ · * Ճանկնոտա · գեղձի փիճի · Իեբ ոոբ-Իեբ · ոոնեկնեբեն-Իեբ։

Ivèntro, *av.* *là-dedans.* անդ ի ներքս · Իւբբ-գե · Իւբբեր։

Iverítta, *v.* Iviritta.

I'vi, *av.* *là.* 3. *de là.* անդ · անդէն · ի Նմին տեղւոջ · 2· անդր · 3· անտի · անդրմա-անդամեն · Ծոտ · օրոտա · 2· օրոյ · 3· ծո-գան · օրոտան։

— a pochi dì, *après quelques jours.* յետ սակաս ինչ աւուրց · պէ Իւ Իւ-ոնեն։

— entro,) *là-dedans.* անդ · անդէն ի

— dentro,) ներքս · Ծոտ Իւբբոնե։

D'—, *de là.* անտի · անդրմա-անդան · Ծոտ · օրոտա · գոբ։

Iviritta, *av.* *là.* անդ · օրոտա ·

I'xia, *sf.* *ixia,* f. անգղիական Հիբին · Տաղիկ ինչ · Իոնիկնե գեմնեն։

I'zza, *sf.* *colère, rage,* f. զայրոյք · զա-սանեն · պատմութիւն. Խօսք Խօսք · զա-ւեոյ։

Izzappáre, *va.* *bécher.* բրել · գոչմե։

J.

J, lettera consonante, in luogo d'I avanti una vocale.

Jacána, *sm.* *jacana,* m. կարմաբեռ · խոյ-Թռաբեռ · Թռչուն ինչ Ամերիկայ, որ կարմա ինն կամ գեղա խայտիկ ի ներսն ունի · գոնոյ Հանուելոյ · Հիմնալոյ · պէ ոչ գիճ-բոյ գեղոյ։

Jácco, *sm.* *un pavillon anglais,* m. անգղիա-յի գրան · Իոնիկնե լոյբոյ։

Jacéa, *sf.* *jacée,* f. վարանեռ · Տաղիկ · Բոյ-նիշ · պէ ոչ Նեկեռ։

Jacére, *v.* Giacere.

Jachétto, *sm.* *yacht,* m. Նաւ Անգղիացոց առագաստաբք եւ Իմխակաբ · Նաւ Հեռիկոյ ·

հմ. Խնջանի հմ. ար-տրէլ Խնջանիչ Խոտ-Խնջոյք Խմ.

Jacintina, sf. sorte d'électuaire, f. խառնուած բժշկական խառն ընդ յակինթի. Խնջանի նոյնաբոյր.

Jacinto, v. Giacinto.

Jácolo, sm. dard, m. Նետ. փրան. օխ.

Jaculatória, v. Giaculatoria.

Jáculo, sm. dard, javelot, m. espèce de serpent, f. նաթամանիի. Նետ ասէ. օխ Խընջոյ.

Jaguára, sf. jaguar, m. ինն Ամերիկեայ. Ամերիկեան գեանջոյ.

Jaláppa, sf. jalap, m. յայտագ. գիշերագեղացատիկ. Յալափ. Ցանգիս. Ցանգիս. Ցանգիս.

Jalino, a, a. hyalin, e. ապակեկոն. հրեւանի. պապտաս. • Թափանցիկ. պէր Բոբ-ենն ը պէր Բոբ-ենն Ախրէ-ենն. Հրեանի.

Jalite, sf. hyalithe, f. ապակեքար. տգղ ինչ քարի. պէ-ւոր Բ-ւը. Հաճերէ-ւ-ղ-ենն.

Jaloide, a. hyaloïde. ապակեերես. պէ-ւոր գ-ւ-ւ. Ճ-մա պեն-ւեր.

Jámbico, a, a. iambique. Ոնծամբերական, ոնծամբերի (երգ) • պէր-ա-էոյան • պէր-ա-էոյան.

Jámbo, sm. iambe, m. Ոնծամբերի • Ոնծամբերի չափ • պէր-ա-էոյան.

Járo, sm. (gichero) arum, pied-de-veau, m. գանգ • պտուղ եգիպտական • բոյս ինչ եւ արմատ. • փղականի. • բատասակ • Ցանգիս պէ-ւոր. Ցանգիս • ոտ-ենի-ս-ենի.

Jáspide, sm. jaspe, m. յատպիս. ասի ինչ պատուական • Հեանի.

Jaloide, a. hyaloïde. ապակեերես. պէ-ւոր գ-ւ-ւ. Ճ-մա պեն-ւեր.

Jámbico, a, a. iambique. Ոնծամբերական, ոնծամբերի (երգ) • պէր-ա-էոյան • պէր-ա-էոյան.

Járo, sm. (gichero) arum, pied-de-veau, m. գանգ • պտուղ եգիպտական • բոյս ինչ եւ արմատ. • փղականի. • բատասակ • Ցանգիս պէ-ւոր. Ցանգիս • ոտ-ենի-ս-ենի.

Jáspide, sm. jaspe, m. յատպիս. ասի ինչ պատուական • Հեանի.

Jatraléttica, sf. iatraleptique, f. բժշկութիւն ապեզանեալ, այս ինչն պտուզիչ գեղոյ միայն • պէր-ա-էոյան Ցանգիս Հեանի.

Jatralétto, sm. iatralepte, m. բժիշկ ապեզանող կամ պտուզիչ գեղոյ. կարծեալ բժիշկ • պէր-ա-էոյան Ցանգիս Հեանի.

Játrico, a, a. iatrique. բժշկական, բժշկութեան (Տարաբարբառին) • Հեանի.

Jattánza, sf. jactance, f. պարծանք • պատ.

Jattánzia, sf. jactance, f. պարծանք • պատ.

Jattatóre, sm. hableur, m. պարծող. Ոնծամբան. պատպող • Ցանգիս. Ցանգիս.

Jattatória, sf. citation devant les juges à cause de jactance, f. գատաստան վասն պերճանալոյ ի վերայ ուրուք • պէր-ա-էոյան պէ-ւոր-ը-ենն ի ըն օ-ւ Հ-ա-ը-ենն.

Jattazione, sf. jactance, f. պարծանք. Ցանգիս.

Jattire, vn. faire du bruit, crier. յայտել. ձայնել. պատպել. Ցանգիս. Ցանգիս. Ցանգիս • Ցանգիս պ-ւ-ը-ենն.

Játtola, sf. espèce de moule blanche, f. խեցեմորթ ինչ սպիտակ. պէր ոց Ցանգիս.

Jattúra, sf. jet de marchandises, m. 2. perte, f. dommage, m. Ոնծկոտրան. Ոնծկոտրանցին առնել զմանաս. ամուր ի Ոնծ. 2. վնաս. տոյժ. առգաւոր. կորուստ. Ցանգիս պեն-ւ-ը պ-ւ-ը. 2. պ-ւ-ը-ենն. Ցանգիս. Ցանգիս-ենն.

Jejúno, sm. jéjunum, m. անաստաղ կամ ոտնդն. երկորդն ի Նուբ աղեաց • փոխ ոտ.

Jemále, a. d'hiver. Ձմերական. Ցանգիս. Ցանգիս պ-ւ-ը-ենն. Ցանգիս. Ցանգիս.

Jéna, sf. hyène, f. բորենի. բոզեան. Ցանգիս.

Jéne, sm. hyène, f. բորենի. բոզեան. Ցանգիս. Ցանգիս. Ցանգիս

Jugale, *a. conjugal, e.* ամուսնա-
ֆնական · ամուսնու-
թնական · Նեխոհնէ · Նեխոհնէ ։
Vena —, *la veine jugulaire*, f. փողիկ երակ · փողերակ · պարսոյ · ջղեի Նոհնէ ։
Ossa —, *l'os de la pommette, zygoma*, m. ականջ ոսկոյ · ականջ թեթևիկ · գնդաձեւ ոսկր ոսկոյ ընդ աչօք · Նոհնէ վերնէն · ոսկր վերնէն · Նեխոհնէ ։

Júgero, *sm. arpent*, m. արաւարք · չափ գետնոյ, որոյ երկայնութիւն 240 ոտք եւ լայնութիւն 120 Նոհ · * լծվար · * օրավար · Նեխոհնէ · յեանդնէ · Ցնդ ։

Jügo, *v.* Giogo.

Júgolo, *v.* Jugulo.

Jugulare, *a. jugulaire*. փողիկ · պարանոց · պարանոցի · Նոհնէ ։

Júgulo, *sm. le creux de la gorge*, m. գոգաձև ուռն · խոռոչ փողիկ · պարանոց · ստինոց · Նոհնէ · կոտորակ ոսկր · վերնէ · Նեխոհնէ · Նեխոհնէ ։

Juniore, *sm. le cadet, le plus jeune*, m. կրասեր · կրասերագոյն · վերնէ · Նեխոհնէ · Նեխոհնէ ։

Júra, Jüre, Juridico, ecc. ecc. *v.* Giura, Giure, Giuridico, ecc. ecc.

Jusdicenza, *sf. lieu de juridiction d'un juge*, m. տեղի իշխանութեան դատաւորի · գործ · հոսիմ հնոյնէ · Նոհնէ ։

Juspadronáto, *sm. patronage*, m. իրաւունք տալոյ ումեք զեկեղեցական ժառանգութիւնս · իշխանութիւն տալոյ · առնիպնէ · Ցնդնէ · Ցնդնէ · Նեզնէնոյն ։

Jusquesito, *sm. droit acquis*, m. առացեալ իրաւունք · գործ տալոյ · Նոհնէ · Նեզնէնոյն ։

Jusquiamo, *sm. jusquiame*, f. բանգ · բոյս մի · գնէ · գեհնէ · Նեզնէնոյն ։

Jussione, *sf. jussion*, f. հրաման · պատուիրան · Նոհ · գործ · Նեզնէնոյն ։

Justizia, ecc. *v.* Giustizia, ecc.

K.

K, lettera detta kappa, non necessaria agl' Italiani, e adoperata solo in qualche nome straniero.

L.

L, *sf.* decima lettera dell'alfabeto, e l'ottava delle consonanti.
— Numero romano, cinquanta, *cinquante*. Ծ · միասն · Նէլէ ։

La, *f.* (articolo singolare, la chiesa), *l'(égli-se).* (Անկանգնի) · Նէլ-(ոէլնէ) ։
— *pr. f. la. 2. elle.* գնա · 2. Նա · Ցնա · 3. ե ։

Là, *av. là.* անդ · անդր · Ցնդ · Ցնդր · Ցնդայ ։

Labárda, *sf. hallebarde*, f. գեղարդն · Նէլէ ։

Labáro, *sm.* (insegna militare di Costantino su cui si vedeva il monogramma di G. C.) *labarum*, m. Նշան քրիստոսապրոյտ · գրաւէ ինչ կոստանդիանոսի · Գեօ-Նոհնէնոյ Ֆրուէլէ Նէլէյէ Նէրէնէ ։

Làbbia, *sf. aspect, visage*, m. դէմք · կերպարանք · Նեհնէ · գեոնէ ։
— *pl. lèvres*, f. pl. շրթունք · գոտգոնէլոյ ։

Labbiále, *a. labial, e.* շրթնական · շրթնական պատգամեաց · Նեհնէ ։

Labbiáto, *a, a. labié, e.* ի կերպարանս երկաց շրթանց · շրթնաւոր (Բուսից) · գոտգոնէլէ · իւր գոտգոնէ գնէնէ (Նէնէ) ։

Labbreggiare, *vn. agiter les lèvres. շարժել զշրթունս* · գոտգոնէրգնէ գնէնոյնոնէ ։

Làbbro, *sm.* (labbri, *m. pl.* labbra, *f. pl.*) *lèvre*, f. 2. *lig. bord*, m. շրթունք · պարսոյք · 2. շրթունք (անօթոց) · Ցնտ · գոտգոնէ · Նէոյ · Նեհնէն · 2. գեոյէ · գեոէնէ ։
Aver il cuor sulle labbra, *avoir le cœur sur les lèvres. լինել անկեղծասէր, միտմիս* · գոտգոնէրոյն · գոտգէ ոէնէ ։

Labbrona, *sf. qui a de grosses lèvres.* գր

Labbróne, *sm.* (Նմն են շրթունք · գնէնէ · գոտգոնէլէ ։

Làbe, *sf. tache*, f. բիծ · Նեհրոյնէնոն · Նեհնէ · Նէնոնոն ։

Labecattáto, a, *a. endommagé, e.* ապականեալ · գեոէ · Նէ · Նէ ։

Labeŕinto, *sm. labyrinthe*, m. բաւականաձև բաւիղ · * պարբերեմիս · 2. ապնուկ · ապագնաց · 3. Նեհրնէն խորշ ակաոնոյց · Նոհնէնոյն · Նեհ · Նոէլոյնոյ · 2. գոտգոնէլէ · ոէնէ · 3. Ցնտ · Նէ գոնէգոնէ ։

Làbile, *a. glissant, e. 2. fragile. 3. passager, e.* շրթոն · 2. ակաոնոյ · գոտգոնգնէն · * գիւրապատ · 3. անցաւոր · Ֆոյէնոնէ · 2. գնէ · Նէն · Նոէնէ · 3. Նէ · Նէ ։
Memoria —, *mémoire labile.* ակաոնոյ միտք · Նոհնէնոյն Ֆնէոյ ։

Labilità, *sf. caducité*, f. խափանուն, գոտգոնգնէնոն Նէնոյ · * գիւրապատութիւն · Նոէնէ · Նէ · գնէ · Նէ · Նէ ։

Labina, *sf. avalanche*, f. Նէեւս (Նէաե) · Ֆոր Ինչ Նէ ։

Labirinto, *v.* Laberinto.

Laboratório, *sm. laboratoire*, m. արուեստանոց լաբնոյց · * քիմիական գործարան · գնէնոնէոյ գեոէնէնէ ։

Labóre, *sm. travail*, m. աշխատութիւն · Նոհնէ ։

Laboriosamente, *av. laborieusement. բազում աշխատութեամբ* · Նոհնէ Նէ ։

Laboriosità, *sf. fatigue*, f. աշխատութիւն · Նոհնէ ։

Laborioso, a, *a. laborieux, se. աշխատասիրական · գժնդակ · 2. աշխատասէր* · Նոհնէնէ · Նէ · Նեհնէ · 2. Նոէնէնոյ ։

Lácca, *sf. hanche*, f. (separata dall'animale) *gigot*, m. 2. *laque*, f. 3. *laque*, m. գգոյ · գեաս յորդասանեաց · 2. լոյսս · գոնէ խիժ · Ֆոնոյ · գոտգ · 2. Նոէոյ · 3. Նէն Նէոյնէ ։

Laccétto, *sm. lacet*, m. ժապաւէն · Նեհրնէ ։

Lacché, *sm. laquais*, m. ապատուր · Նոհնոյ գոր · Ներ ոէնոյնէ ։

Lacchétta, *sf. raquette*, f. ցանցակերպ գորնի ինչ · Ցեթ Նեհնեհնէ ։

Laccheżzino, *sm. morceau friand*, m. *2. bon*

Laccheżzo, *sm.* (mot, m. գնորհ մատն · պատատ · 2. Նատր · կանելի բանք · Նոյ ըջմա, Ֆորնոյ · 2. Նէ · ոէնէնոյ, Նեհնէ · Նէոէ ։

Làccia, *sf. alose*, f. ահկնաձև Նատն · Նատն Ինչ որ գաշնայնի ի Նոմէ ի Կուրս քաղցրանալ երթայ · գնէ · ոէյ գոնէնէ ։

A prima —, *au printemps.* ի ժամանակս գարնանոյ · էլ գոհարս ·

Lacciare, *va.* lacer, nouer. կապել · պատել · դաղմանի · տարեմ ·

Lacciatùra, *sf.* maille, f. առասպել առ ի կապել զառագաստս · Եռվեր պղպջոցեր ջրոյ ·

Làccio, *sm.* lien, lacet, m. 2. piége, panneau, m. 3. gibet, m. խեղդ · խեղդան · 2. ծիակարդ · վարմ · 3 · կախաղան · էլեր · սիւնեմ · 2 · գաւազան · գաւառ · 3 · գար · գալեզ ·

Lacerabile, *a.* qui peut se déchirer. զոր մարդի է պատառել · Երբիներ գառել ·

Laceramento, *sm.* déchirement, m. պատառումն · յոշտիւն · 2. ցաւ · անձկութիւն · երբիւն · գոբռնութիւն · 2 · Երբեր անբուն · Երեմ ·

Lacerare, *va.* déchirer. 3. lacérer. պատառել · յոշտել · բեկանել · 2 · անուն չար հանել · չարաբանել · 3 · պատառել (զգեստս) հրամանաւ · գաւառօրէ · Երբիմն · գոբռնել · 2 · ոտ Երեմն · 3 · հոսիլ երկի էլե (մեղ) Երբիմն ·

Laceratione, *v.* Laceramento.

Lacerna, *sf.* lacerne, f. կրկնոց ինչ Հռոմայեցւոց · Եռն Բօնապետին պիր ոչ Եռնեցաւոր ·

Làcero, *a* , *a.* déchiré, *e.* պատառեալ · Երբիտեալ ·

Lacerta, Lacértola, *v.* Lucerta, Lucertola.

Lacerto, *sm.* avant-bras, m. բազուկ · մասն բազկին յարմանէ մինչեւ ցարկ · պերեսեայն պէտ Երեսեաց ոլան հոգին ·

Làci, *av.* là. անդ · օրոմ · գրոյս ·

Laciniato, a, *a.* laciné, e. (anat.) հերձ, բանդակագործ, ճեղքեալ, ի բնէ պատառեալ · պերեսեայ (Եռանդ) ·

Làco, *sm.* lac, m. լիճ · ծովակ ·

Laconicamente, *av.* laconiquement. ըստ Լակեդեմոնեան սովորութեան · համառօտապէս ·

Laconico, a, *a.* laconique. Լակեդեմոնական · համառօտ · հոսիտասպ · գըսոյ ·

— *sm.* homme laconique. որ համառօտապէս ըստ Լակեդեմոնի խօսիցի · * լակեդեմոնական · հոսիտասպ · պերեսեայն ·

Laconismo, *sm.* laconisme, m. լակեդեմոնական, համառօտ պատճի խօսելոյ · * լակեդեմոնական ոճ · * լակեդեմոնասիրութիւն · հոսիտասպ, գըսոյ · պերեսեայ ·

Laconizzare, *vn.* être laconique. վարել ըստ Լակեդեմոնի սովորութեան · համառօտապէս · * լակեդեմոնասիրել · գըսոյ · հոսիտասպեն պերեսեայ ·

Lacrima, o Lacrima Cristi, *sf.* sorte de vin des environs de Naples. ազգ գինւոյ ի Նեապոլեայ · Նոյնէն ինքնաքաղցրէն պիր ոչ լորդ · 2 · ի. Lagrima.

Lacuna, *sf.* mare, lagune, f. 2. gouffre, m. 3. lacune, f. լիճ · ծովակ · 2 · վիհ · 3 · միջոց անբնականութեան մասնեցորութեանց · * պակասորդ · Երեմ · 2 · կերտող · 3 · Երեմ · Երեմ · պէս · պոլ Երեր ·

Lacunale, *a.* marécageux, *se.* ճահճախառնաջուրա · գոլլերէլը · ցիմիներէն ·

Lacunóso, a, *a.* plein de mares. լի ճահճախառն վտղարբ · գոլլերէլը Երեր էլե գոլ ·

Lacustre, *a.* de lac. մտրական · ծովակի · Երեր գոլլերէլեն ·

Ladano, *sm.* ladanum, m. զանգանան · ապխասակ խառնիչ · տարեն ·

Laddove, *a.* pourvu que. 2. tandis que. բայց միայն պի · 2 · մինչ · յորժամ · 3 · ուր · զոր բին հակառակն · Երեր · 2 · Երեմն · Երեմ Երեմ պէ · 3 · Երերեմ պէ ·

Ladi, *sf.* lady, f. տիկին · հանդ ·

Ladra, *sf.* voleuse, f. կին գող · Երբուեն գոբռ ·

Ladro, *sm.* voleur, m. գող · աւազակ · Երբուեն օգբռ ·

Occhi, gienti ladri, o piacere —, *des yeux assassins, mauvais jours, vilain plaisir.* աչք յափշտակիչք (գեղեցկութեամբ) · առաջք չարք · ազանդի պիղծ հեշտութեան · գեղեցիկ Երեսիներ · ֆեխ Երեսներ · Նոյեմ, գիշերայ · Երեմ ·

Ladronàja, *sf.* troupe de voleurs, f. 2. volerie, f. brigandage, m. գողք · աւազակք · 2 · գոլլեմն · անբրաւութիւն · Երբուեցեր · 2 · գողմ · ֆեվեր ·

Ladronceller‌ia, *sf.* tarcin, m. գողութիւն · Երբուեցեր ·

Ladrône, *sm.* voleur de grand chemin, m. աւազակ · յեղուզակ · հոգոյտոյ · Երեսիներ · Երեմ ·

Ladroneccio, } *sm.* brigandage, m. գողու-
Ladroneggio, } թիւն · Երբուեցեր ·

Ladroneggiare, *va.* brigander. աւազակել · Երեսիներ · Երեմ · Երեմ ·

Ladronésco, a, *a.* de voleur. գողոյ · Երբուեցեր · գոլլերէլեն ·

Laentro, *av.* là-dedans. անդ ի ներքս · ծոտ Երբուեն ·

Lagena, *sf.* sorte de mesure ancienne pour les liquides, f. սափոր · հին չափ Երեք ինչ գոյն իրաց · — գիտել Երեսիներ էլե Երեսի պեր Երեսեր ·

Laggiù, } *av.* là-bas, en bas. անդ ի խոր ·
Laggiuso, } Նոյնի · ծոտ · ուղղոտ ·

Lagna, *sf.* affliction, f. 2. plainte, f. նեղութիւն · վիշտ · 2 · ոգբ · սուգ · Երեմ · ղոհիմ · 2 · ոգբ · Երեմ ·

Lagnamento, *sm.* plainte, f. ոգբ · սուգ · Երեմ · ոճբ ·

Lagnarsi, *vp.* se plaindre. ոգբալ · սգալ · 2 · քանդարալ · գրիճ ինքնէ · ոգբալ · ոճբ · Երեմ · 2 · ֆեղբեսեր · Երեմներ Երեմ ·

Lagnévole, *a.* plaintif, ve. գանգատիւ · վշտաբեր · ոճբոտ ·

Lagno, *sm.* v. Lagna.

Lagnosamente, *av.* plaintivement. ոգբովք · գանգատիւ · ոգբոյրաբ · ոճբալ ·

Lagnóso, a, *v.* Lagnevole.

Lago, *sm.* lac, m. 2. fond, m. profondeur, f. լիճ · ծովակ · Նոյնիչ · 2 · խորք · խորութիւն · Երեր · պերեսեայ · 2 · պերեսեն · ոգբոյրէ ·

Lagône, *v.* Lacuna.

Lagorare, *vn.* travailler. վաստակել · ոգբալ ·

Lagrima, *sf.* larme, f. արտասուք · արտասր · արցունք · 2 · շիճ · կաթիլ · Երեմ Երեմ · պիր · Երեմ · Երեմ · 2 · գոլ · գոհիր ·

Lagrimabile , *a.* déplorable. ողբալի · թշուառ · Երեմ · ոգբոյրեմ ·

Lagrimále, *sm.* (t. d' anat.) *point lacrymal*, m. *Ակի արտասուաց.* Լեզուի խոլէը տեսնել։ — *a. lacrymal, e. արտասուաց.* Խոզուի խոլէի գիներ։

Lagrimáre, *vn. pleurer, larmoyer. 2. dégoutter. արտասուել. լալ. 2. կաթիլ տորել. արտուղել. 2. գոհանալ։* — *va. déplorer. ողալ, կոծել. արտուղել. ծորել։*

Lagrimáto, a, *a. pleuré, e. արտասուաճալ. արտուղուած։*

Pace lagrimata, *paix après laquelle on avait soupiré depuis longtemps. խաղաղութիւն արտասուաց հայցեալ, անձկալի. Լեզուի խոլէի խոլեցին տեսնել։*

Lagrimatório, a, *a. lacrymal, e. արտասուաց. Լեզուի գիներ գիներ։* — *sm. lacrymatoire*, m. *սափոր, անօթ արտասուաց. անօթ անոր խղդալի գերեզմանին. Լեզուի գեղերին գոլորշիները ելան խոլեցին. Լեզուի գեղերէն։*

Lagrimazióne, *sf. action de pleurer*, f. 2. *larmoiement*, m. *լալն. լալիւն. 2. արտասուաթափ ախտ. Լալուլ. 2. տեսնել գիներ։*

Lagrimévole, *a. lamentable. ողորմելի. արժանի արտասուաց. Լալունակ։*

Lagrimosamente, *av. avec des larmes. արտասուագ. լալով. Լալոլորէն։*

Lagrimóso, a, *a. éploré, e. 2. mouillé, e. 3. dégouttant, e. արտասուաթոյ. 2. թաց. լալագին. խոնաւ. 3. որ կաթիլ կու, տորէն. Լեզուի խոլէլը. 2. Նաև. 3. գոլորշուն։*

Lagúme, *sm.*) *marécage, marais*, m. *Ճահ*

Laguna, *sf.*) *հիմք. մեռք. գոլորշ։*

Lái, *sm. pl. plaintes*, f. pl. *cris*, m. pl. *ողբ. կոծ. Գաղաղանք. Լալուլել. գոլորշուել. ձիլուն։*

Laicále, *a. de laïque, séculier, e. աշխարհական. Հոգևորականի. գոլորշի. Լալի։*

Laicalmente,) *av. à la manière des laïques.*

Laicamente,) *2. simplement, niaisement. իբրեւ աշխարհական. 2. ապիռատիճ եսակի. գոլորշիլիւ ինչ. 2. գոլորշիաբար։*

Laico, a, *a. laïque. աշխարհական. Հոգևորական. 2. Հոգևոր. կրօնաւոր վանականի. * աշխատաւոր եղբայր. 3. տգէտ. անուանաճեալ. գոլորշի. Լալի։ 2. Լալոլեր. Խոլեց մի խոլեր բանի։ 3. Լալնիկ. գոլորշ։*

Laidamente, *av. vilainement. անմիտ. խոպանականի եսակի. բեռլոլի իլը. Ֆոգիների։*

Laidáre, v. Laidire.

Laidezza, *sf. saleté*, f. 2. *laideur*, f. *տգեղութիւն. գաղջութիւն. 2. տգեղութիւն. 3. պղծութիւն. պաղչոտութիւն. Ճոռոգութիւն. 2. Լերկութիւն. 3. Նոսոլութիւն. Խոխոլութիւն։*

Laidire, va. *entaidir, salir. տգեղել. պղծել. Ճոռոգուլոլել. գերեզմիել։*

Laiditá, v. Laidezza.

Láido, *sm. v.* Laidezza.

— a, *a. sale. 2. laid, e. 4. gâté, e. տգեղ. պիղծ. 2. տգէղ. 3. պիղծ. պաղչոտ. 4. տգեղանական. գերեզ. գեղ. 2. Լերկ. 3. Նոսոլ. 4. գոլորշուել։*

Lálda, Laldáre, ecc. v. Loda, Lodare, ecc.

Láma, *sf. vallée marécageuse*, f. 2. *lame, plaque*, f. 3. *lame d'épée*, f. *Հոգիա ճախճապատ. 2. տափաստ (երկաթի). կտոր. Լիիմեզեր. 3. երկաթի սրոյ. *էլզոր. գոլորշէլը տեսնել. 2. Բերելոլ. (տեսէր) Բոսոլ. Նոսոլ. 3. Էլզոլ տեսէր։*

— *sm. lama*, m. *այծատզոտ. պերսպրի ուզտ. Լերկոլ. Փեռոլ տեսնել։*

Lamá, *sm. lama*, m. *քառմ Սկիզբ տգեղ Սեռ տեսագոլ. 2ին գոլորշուրէն տեսնել։*

Lambiáte, *a. qui leche. լիզանոզ. Խոլոլ։*

Fuoco —, *feux follets*, m. pl. *լաթիլ. Հուր. Խելը տեսնել։*

Lambiccamento, *sm. distillation*, f. *պարզեւն. մեղեր. Ալոլը. Խոխոլ Լերկոլ։*

Lambiccáre, *va. distiller. 2. examiner avec trop de profondeur. պարզէլ. քաղել. մեղել. * Լերզել. 2. Լերզել գերեզ. 2. Մոռ բրնեզել. կրկռել. Ալոլը. Խոխոլել Լերկոլ։ 2. Խնել նոսոլ գերեզուրէն. Լերկոլել։*

Lambiccarsi il cervello, *s'alambiquer la cervelle. ալեաս առնել գլխաս. Նոսոլ ինչ ես ալեաս գլուխդ. գնաս գերեզ գլխս լեզել. Ալոլ Լերզել։*

Lambiccato, *sm. quintessence*, f. *անատարգոլն. մեղել գլոլ. *Լերզած. 2. Ալոլը. Ալոլ Նոսոլ. Ալոլոլիւն։*

Lambicco, *sm. alambic*, m. *գոլորի գլոլ Հանելոլ. մեղել. մեղ. * գլխնան. Խոխ. Նոսոլ։*

Passar per —, *passer par l'alambic. անցանել ընդ անձուկ խողովակ. գոլ ելոլ գոլ Լերկոլ. Ալոլ։*

Mostrare per —, *montrer qc. par le trou d'une aiguille. գոլուսարաւ. գուռ ուրեք կամ իրրեւ ի միջ ինչ ընդոլս ցուցանել. Լեզել. Նոսոլ ելոլ Լեզոլերէն։*

Lambimento, *sm. action de lécher*, f. *լիզանելն. Խոլոլ։*

Lambire, *va. lécher, laper. 2. effleurer, raser. լիզանել. լիզուլ. Լալել. լալիլ. * լալել. 2. գերել. գերեալ անգամել. Նոսոլոլ. 2. Ալոլերէն. Խոխոլոլին Լերկոլ։*

Lambitivo, *sm. looch, m. գեղ լիզանելի. լալելի. լոոոլ. Ալոլ ալ Լեզ։*

Lambrúsca, *sf.*) *lambrusque*, f. *արի վարդ։*

Lambrúsco, *sm.*) *Խեղոլոլ ասոլոլ։*

Lambrascársi, *vp. devenir sauvage. վարեանալ (որմոլ). Նեղոլոլիլոլ։*

Lamentábile, Lamentabilmente, *v.* Lamentevole, Lamentevolmente.

Lamentamento, *sm.*) *lamentation*, f. *ողբալիճ.*

Lamentánza, *sf.*) *ողբ. Ալոլել. Ֆեխոլ։*

Lamentáre, *vn. se plaindre. ողբալ. կոծել. Հեծել. սգալ. 2. քաղաքալ. քրիմեզել. Ալոլոլ. Խոխոլ. Ֆեխոլոլ, Ֆեխոլ Խոխ. 2. Լերկոլ. Լերկոլիլ Խոխ։*

Lamentatório, a, *v.* Lamentevole.

Lamentazióne, *sf. plainte*, f. *ողբ. կոծ. ողբալիճ. Ֆեխոլ։ Լերկոլոլ։*

Le lamentazioni di Geremia, *les lamentations de Jérémie. ողբք Երեմիայ. Ողբ. Լոլեսիոլ Ալոլոլիլերէն Ալոլոլիլերէն։*

Lamentévole, a. *lamentable. ազդողմ. ողբալի. ցաւագին. Ալոլոլիլի. Ալոլոլոլոլ. Ալոլոլոլ։*

Lamentevolmente, *av. lamentablement. ա-*

ղրամ ոգրամ · ցաւագին · * խեղճ խեղճ · — ճշմարիտ պէս խօսիլ ըսէ ։

Laménto, *sm. lamentation*, f. հեծեծանքն · ողբ · կոծ · ֆիլիաս · ֆիլան · ֆրոսքն ։

Lamentóso, a, *a. douloureux, se.* ցաւագին · ոգեզին · ոգոց · ազնուական ։

Laméłła, *sf. lame mince*, f. *2. fin matois.* լիքիեղն նուրբ · *2.* խորամանկ · խնձ ինչ-ինչ · *2.* փոշիտ ։

Lamicáre, *v. imp. bruiner.* ցօղել · անձրեւել մանր · ինչ մին ինչ-ինչ · ուրուքան ։

Lamiéra, *sf. cuirasse*, f. *2. plaque*, f. զրահ ը · *2.* լիքիեղն · ղէտ · *2.* ինիեղ ։

Lámina, *sf. lame*, f. լիքիեղն · կաած · ինչ-ինչ · տեղ ինչ ինչ ։

— d'acqua, *nappe d'eau*, f. լիքիեղն ջրոյ · լայն վայր ջրոյ · ենչ ինչ ։

Laminare, *va. laminer.* լիքիեղնել, լիքիեղնաձեւ լիքիեղնաձեւ գործել · ինչ ինչ · ինչ ինչ ։

— a. lamellé, *e.* լիքիեղնաւոր · ի լիքիեղնայ կազմուած · ինչ ինչ (ինչ) ։

Laminatójo, *sm. laminoir*, m. գործ լիքիեղնայ · գործի սարքանոցայ գործական ինչ ։ * լիքիեղնիչ · ինչ ։ · ինչ ։

Laminóso, a, *a. fait en plaque.* *2.* couvert de plaques. իրքեւ գլիքիեղն գործուած · *2.* պատեալ լիքիեղնայ · ինչ ինչ · ինչ ։

Lámmia, *sf. sorcière*, f. *lamies*, f. pl. գնդասուր · քաւ առասպելայ · կանայք որ ծըծելին պարիս մանկանց · *2.* չարուհի · կախարդ · ինչ ։ · ինչ ։ · ինչ ։

Lanciársi, *vp. s'élancer, se jeter.* յարձակիլ. պռնալ. խոյանալ. դիմիլ ի վերայ. սրեալ ընել. ընդխել. հարձակ լինել.

Lanciáta, *sf. jet de lance, m.* 2. *coup de lance, m.* տեղակնդիր մի. 2. Հարուած նիզակի. ոեր հրելոյ սրելը. 2. հրելոյ խօսք.

Lanciéro, *sm. lancier, m.* տեղակնդիր. արձակողակից. 2. զորեղ նիզակաւոր. հրելոյ ընող. 2. հրելոյ խօսող.

Láncio, *sm. grand saut, élan, m.* ահագին վազք. ընդխելը.
Di primo —, *au premier abord, d'abord.* խոյտն. նզնմանապէս. ի սոսն. լսելոցն.

Lancióla, *sf. plantain lanceolé, m.* նիզակաձեւ գաղտկիաւոր. խոլոխ. ոեր ոչ ըն.

Lancionière, *sm. qui lance des javelots.* տեղակնդիչ. արձակնդիչ. հրելոյ սող.

Lanciottáre, *va. blesser d'un coup de javelot. խոցել աչտեղ. խելի ընել խոլոխով.*

Lanciottáta, *sf. coup de lance, m. 2. un jet de javelot.* Հարուած աչտէի. 2. տեղակնդիկ մի. խելի խօսք. 2. ոեր հրելոյ սրելը.

Lanciótto, *sm. javelot, m.* աչտեակ. խելի.

Lanciuóla, *sf. javelot, m. 2. lancette, f.* աչտեակ. 2. դեղրակ. խելի. 2. նեղխիր. 3. *v.* Lanciola.

Lánda, *sf. campagne, f. 2. lande, f.* դաշտ. մարտնդաց. 2. դաշտ յոռադաւաճառ. տէր. խոլոտ. 2. էլեանտինեայ տէր.

Lándra, *sf. prostituée, f.* պոռնիկ. կեռանի.

Lánfa (acqua), *sf. eau de naffe, f.* ջուր ծաղկանց նարդինդոյ. ղնիւթ ոտոյս.

Láugore, *v.* Languore.

Langraviáto, *sm. landgraviat, m.* պատիւ. իշխանութիւն ազնուհարեալ կոմսի. *լանկրաւատութիւն. լանկրաւէնէ.

Langrávio, *sm. landgrave, m.* գաւառակապետ. ազնուհարեալ կոմս. *լանկրաւ. լանկրաւնի.

Langueggiáre, *v.* Languire,

Languidamente, *av. languissamment.* թոյլ. լքութեամբ. անարուեստապէս. հեղո հեղոյ. թերեռանդութեամբ.

Languidézza, *sf. v.* Languore.

Languído, a, *a. languissant, e. adj.* թոյլ. նուաղեալ. կիմաս. կիմութեալ. հեղո ելոյ. դողչէն. թերեռանդ. ակնոտ.

Languidóre, } *v.* Languore.
Languijmento, }

Languíre, *vn. languir, s'affaiblir. 2. se flétrir.* նուաղել. լուծանիլ. թալանալ. թալկանալ. անարուեալ. խամրիլ. պարտասել. թաւշնել. 2. թառամիլ. խամրել. ախտանալ. հեղո ելմամ. գոլվելին. թերեռանդ. 2. թառամիլ. խամրել. հեղո ելմամ. գոլվելին. թերեռանդ. 2. թառամիլ. խամրել. ախտանալ

Lapidária, *sf. science des inscriptions, f.* գիտութիւն, տեղեկութիւն վիմագրաց · վիմագրութիւն. Խոհեմութիւ Լ.

Lapidário, *sm. lapidaire, m.* ակնագործ · ճեմնագործ ;

— a, *a. lapidaire.* վիմագրաց · վիմագրական. Խոհեմութիւն գիտնական Լ.

Lapidazione, *sf. lapidation, f.* քարկոծանք · Խուլումն.

Lapide, *sf. pierre précieuse, f.* ակն պատուական · ճեմնական. 2. *v.* Lapida.

Lapideo, a, *a. de pierre.* քարեայ. Խոյ գան.

Lapidescente,)*a. lapidifique.* քարացուցիչ ·

Lapidifico, a,)*v. pétrifier.* Խոյ տեղծանել ·

Lapidóso, a, *a. pierreux, se.* քարուտ · Խուլ.

Lapillare, *va. cristalliser.* փոխել յակն վանդ · Խանձրացուցանել · ակնալը ևման Խնդիր · գեղարուեստ ·

Lapillo, *sm. cristal, m. matière cristallisée, f. 2. pierre précieuse, f. 3. caillou, m.* մանր քար պատկառ փոքրիկ Հատ ակնի չափարիկ · 2. ակն պատուական. 3. խիճ · կոպիճ · ոտանի · Խուլ, լերին տանիկ · 2. ճեմնական · 3. Խուլ Խուլ.

Làpis, *sm. hématite, f. crayon rouge, m.* կարմրաքար · կան Խուլ.

Lapislázzalo,)*sm. lapis, m.* գանձագոյն · լազի.

Lapislázzuli,)Լերուր Խուլ.

Lapis piombino, *sm. crayon de mine de plomb, m.* կապարեայ գրիչ · գրելոյ կանկար.

Làppa, *sf. espèce de frelon, f.* գող ոչխարաց · ոչ լսելի ինչպէս ոչխարաց ճանճ · բոջելոյ ոչխարի կերպակ ուշ.

Lappe lappe (far), *va. brûler de désir.* անհամանալ · ցանկանալ · ուրախանիլ · հոգեվի Լեռնիլ ·

Làppola, *sf. bardane, f. 2. importun, m. 3. avare, m. 4. bagatelle, f.* մանրիկան խոտ. 2. Անձնապատիկ. 3. ագահ. 4. մանրիկ · գոյն իրք. գաւ ակնեի ոչխոտ · ճանապարհ · լերինն. 2. ժանապարհ. 3. Խուլ. 4. ոչ գոյն ինչ.

Laqueáto, a, *a. lambrissé, e.* զարդարեալ ձեղունաձև · Խանձրացուցեալ.

Lardare, *va. larder, barder.* գնել ճարպ խորչիկ · Խնդիր ոտանոց Խուլ ի ճանի ·

Lardarnólo, *sm. charcutier, m.* վաճառական խորչիկաց · ոտանոց Խուլ ոտանոց.

Lardatójo, *sm. lardoire, f.* գործի արկանելոյ ճարպ խորչիկ ի կերակուրս · Խնդիրն ոտանոց Խուլ ճեղունի ուլին ·

Lardatúra, *sf. action de larder, f.* գնելն ճարպ խորչիկ · Խնդիրն ոտանոց Խուլ ճեղունի ·

Lardellare, *v.* Lardare.

Lardello, *sm. lardon, m.* կտոր ճարպի խորչիկ · ոտանոց Խուլ ճեղունոց ·

Lardiéro, a, *a. arrosé avec du lard. 2. tiré du lard. 3. bourbeux, se.* խորտակեալ · Խաչկալ ի ճարպոյ խորչիկ ճարպով · 2. Հանեալ ի ճարպոյ խորչիկ · 3. տղմուտ · ոտանոց Խուլ ճեղունի ճեղունոց ուլին. 2. ոտանոց Խուլ ճեղունան լեռնիկ · 3. լեռնոտ ·

Làrdo, *sm. lard, m. 2. petit salé, m.* ճարպ խորչիկ · գիրուց · 2. ապուխտ խորչիկ · ոտանոց Խուլ. 2. ոտանոց պահեցեալ ·

Nuotar nel —, *réussir dans toutes ses entreprises, avoir tout à souhait.* լինել յաջողութեան · ունել զամենայն ինչ ըստ կամի · ոչ լսելոց ուլին · Խոհեմին կեան ևեր Լեռնի ուլին ·

Gettar il — a' cani, *prodiguer.* Ծախել, վատնել վայրապար · Խոյ ինչս ·

Lardóne, *sm. petit salé, m.* ապուխտ խորչիկ · ոտանոց պահեցեալ ·

Largamente, *av. largement. 2. diffusément.* յոյժ ընդարձակ · ապատութեամբ. 2. լինապէս · պարզապատգիտ · մեծաձիգ բանիւք. ոչ լսել Լեռնի. 2. Ճեղունոց Խուլ.

Largáre, *va. élargir.* լայնել · ընդարձակել, Լեռնիլ Խոյ · ոչ լսելոց ·

Largheggiáre, *vn. donner permission. 2. faire des largesses, être libéral.* Թոյլ, Հրամայել տալ · 2. բանալ գձեռն · պարգեւել · ապատութեան · Խն. Խոյ Լեռնիլ · 2. ոչ լսել Լեռնիլ · Ճեղունոյ Լեռնիլ ·

— di parole, *se ruiner en promesses. 2. être verbeux.* ունայնանալ · 2. յաճախանալ · ըստ ևոյ Խոյ Լեռնիլ · 2. ոչ լսել Խոյ Լեռնիլ ·

Largheggiatóre, *sm. prodigue, m.* ապատ · ապատաձեռն · պրեղոտ · Ճեղունոյ ·

Larghétto, a, *a. un peu large.* փոքր մի լայնագոյ · ոչ Խուլ ·

Larghézza, *sf. largeur, f. 2. abondance, f. 3. largesse, f. 4. permission, liberté, f.* լայնութիւն · 2. ապատութիւն. 3. ապատութիւն կամք · ապատակամութիւն · ապատութիւն. 4. ապատութիւն · Հրամանն. Խոյ Լեռնիլ · 2. ոչ լսելոց · 3. Ճեղունոյ Լեռնիլ · 4. Խոյ · 5. *v.* Latitudine.

Largháta, *v.* Larghezza.

Largimento, *sm. libéralité, f.* ապատութիւն կամք · ապատակամութիւն · Ճեղունոյ Լեռնիլ ·

Largíre, *va. donner avec libéralité.* Ընդհանուր պարգեւել · տալ ապատաձեռն · Խնամն, ևեր Լեռնի Խոյ · Ճեղունոյ Լեռնիլ Ճեղունոյ ·

Largità,)*sf. largesse, libéralité, f.* ապատութիւն · Ճեղունոյ Լեռնիլ ·

Largizióne,)ապատութիւն · Ճեղունոյ Լեռնիլ ·

Lárgo, *sm. espace, m. largeur, f.* լայնութիւն · ընդարձակութիւն · Խնդիր · ապատ Լեռնիլ ·

— largo, *place ! place !* տեղի ապատ · ապատ · ապատ ·

Farsi far —, *se faire place. 2. se faire respecter.* ի քաց պարգել · զանձնին · Խոյ ձեռնապարտ Հարել · 2. ապատալ Խոյ անուն. Խնդիրն լինել · Խոյ ապատ · Ճեղունոյ ևեր Խոյ Լեռնիլ · 2. Նոյ Խոյ Լեռնիլ · գնալ ըստ ուլին ·

Pigliar il —, (t. di mar.) *prendre le large.* Խոյալ ի Խոյս · ապրիս ուլին · Խոյին ապատ · Հան ·

— a, *a. large. 2. abondant, e. 3. libéral, e.* լայն · ընդարձակ · 2. ապատ · յոյժ · 3. ապատաձեռն. Խոյ · Լեռնիլ · ոչ լսել · Խոյ · 2. ոչ լսել · ըստ · 3. Ճեղունոյ ·

Stare alla larga, *se tenir loin. 2. être au large.* կալ ի Հեռաստանէ · 2. ապրելոյ ի բաղում առատութիւնս · ի գիւրաբերութիւն լի-

Նեղ. ապնթռան պատրանք. 2. պղնձապոտ օձ մարդ. հեր խիտ ու ծղպլատուկ օձ մարդ. 3. large. ապատանի մարդ. 2. հեռի. ի քաց. 3. քամի (ծովագնաց). պղ պղ. 2. ապատանի. 3. պղտոր (լուրեր).

Volgere —, *éviter les difficultés.* փախչել ի դժապատութեանց, ի վտանգաց. կնոջ ընկերանալ. ընկերներուն գնալ.

In lungo e in —, *au long et au large.* ընդ երկայնութիւն եւ ընդ լայնութիւն. ընդ ոլոր-ոլոր.

Largoveggente, *a. clairvoyant, e.* քաջապատես. * հեռատես. ապնթռան, պերճատ կերպ.

Largúra, *sf. étendue,* f. լայնութիւն տեղի. ընդարձակ վայր. կենէ. եռի երբ.

Làri, *sm. pl. lares,* m. pl. *2. foyer,* m. *maison,* f. ապատանդ Տնանէից. ընտանի դիք. 2. ընտանիք. ազգատոհմ. կօտնէութեան ճանապարհ. 2. եռ. ուրէնէ.

Làrice, *sm. larix, meleze,* m. կաձիի. գոնդան ալնձ.

Laringe, *sf. larynx,* m. հագապ. խօրէլ.

Larva, *sf. larves,* f. pl. *2. masque,* m. ՏԻւաղ պոլն. 2. պատրանակ երեսազգ. գոբա գնձեզը. ալ կնէնէ. 3. ապրուկ.

Larveggiare, *va. conter des fables.* ապապոյա պրագեր. հասկ նոյն կնէնէ.

Lasagna, *sf. vermicelle plat,* m. *2. cire,* f. ապափայ քաղաք. * մեղքայ. 2. մոմ. հայս եղեալ ի քառասուն կաղապարս. երէնէ ին. կնէնէնէ. 2. գնէլ կնէնէ գնձապան գալ մձոս, խոհար.

Lasagnàjo, *sm. vermicellier,* m. վաճառական ապափայ քաղաքաց. կնէնէնէ ապոն.

Lasagnóne, *sm. gros lourdaud,* m. ապրյալնէան. գամ եւ ամնդրակոս. կոչ կապը գործ.

Làsca, *sf. (pesce) gardon,* m. Տոմկն ինչ քաղցր ջրոյ. * կարմիրաչք. պէ ապ ինչնէ ապ պէտէ.

Laschità, *sf. paresse,* f. Տունջութիւն. ինչնէնէ.

Lasciamento, *sm. abandon,* m. թողութիւն. պերճանք.

Lasciamistàre, *sm. qui n'aime pas à être trouble.* սիրող հանդարտութեան. խաղաղ. ինեան հանինէ. ապ ապ.

Essere pieno di —, *être chagrin, chargé d'ennui.* լի լինել յանձնութեամբ, ծանրութեամբ. պղտոր ալն ինչնէ ապ, պղտոր ապ օձնէ.

Lasciare, *va. laisser. 2. laisser, quitter. 3. permettre. 4. laisser, léguer.* թողուլ. 2. թողուլ. լքանել. 3. թողլ ապլ. թողուլ. թողացուցանել. ձգելն. 4. թողուլ կամ. պղտոր. 5. ձգ վերծ. 2. պղտոնէ. բերա ինչնէ. 3. ձգ վերծ. նէ վերծ. 4. (ձգ—) պղտոնէ. պղտոնէ.

— nella penna, *oublier, laisser d'écrire qc.* մոռանալ գրել ինչ. ձգելլ. պէ նէյն նապ. ապ ապնոնէնէ. նապնէնէ.

Lasciarsi, *vp. se réserver, se conserver.* պահել անձին. ապնէպնէ.

— fuggire, uscir di bocca qualche parola, *lâcher une parole.* Դնանել բան ինչ կամ ելանել վրիպակաս. ընդ բերանն. ապզնէնան պէ ապ գապնէնէ.

Lasciata, *sf. v.* Lasciamento.

Lasciatùra, *sf.* (t. di stamp.) *bourdon,* m. թողութիւն բարատա ինչ. պէ գապ ապնէնէ պզբոնէ. գապնէնէ.

Lascibile, *a. dissolu, e.* անառակ. նապնապոյ.

Làscio, *sm. legs,* m. *2. testament,* m. *3. laisse,* f. ժառանգութիւն. վիճակ. կամաս. թողեալ ինչք. * Տրիտակ. 2. կապ. 3. փոկ. առան. վնէնէ. նէնէ. 2. վնէնէնէ. 3. գնէլ. ապոնս.

Làscito, *sm. legs,* m. վիճակ. կամաս. թողեալ ինչք. * Տրիտակ. վնէնէ.

Lasciva, *sf. lessive,* f. մոխրանոտ. գնէ. ---յոս- *2. v.* Lascivia.

Lascivamente, *av. lascivement.* պապչոտապէտեամբ. նէնէնէ էնէ.

Lascivia, *sf. lascivité, lubricité,* f. պապչոտութիւն. անառակութիւն. նէնէնէ. նապնէպնէնէ.

Lasciviare, *vn. devenir lascif.* վրէնէ պապ.

Lascivire, *v.* Lasciviare.

Lascività, *v.* Lascivia.

Lascivo, *a. lascif, ve. 2. folâtre, enjoué.* պապչոտ. ցանկասէր. 2. խաղասէր. զուարճէնէնէնէ. նէնէնէ. նապնապ. 2. ապնէնէ. գապնէպոտ. գնէպնապ.

Lasco, *a, a. paresseux, se.* Տղլ. վատ. ինչնէ.

Lassa, *sf. laisse,* f. փակ, տառն շան. ապոնս. գապէ.

Lassáre, *va. lasser, fatiguer. 2. laisser.* աչխատ առնել. պաբուսանգրանել. 2. թողուլ. նէզնէ. նէզնէնէ. 2. պզբոնէ.

Lassativo, *a, a. laxatif, ve.* լուծիչ (գեղ). մպզբիչ. պբպտիղ. նապնէզապզնէ (նէ). գնէպնէ. նէզպնէ.

Lassazióne, *sf. lassitude,* f. վատասպ. աչխատութիւն. լբտութիւն. նէզնէզնէնէ. գնէնէնէ.

Lassézza, m. վատասպ. աչխատութիւն. լբտութիւն. նէզնէզնէնէ. գնէնէնէ.

Lassità, լբտութիւն. նէզնէզնէնէ. գնէնէնէ.

Lassitúdine, լբտ

Lassito, *v.* Lascito.

Lásso, *a. las, se. fatigué, e. 2. relâché, e. 3. malheureux, se.* նէնէնէ. պպտանապ. 2. նէնէպնէ. թէպ. 3. հէբ. թէպտապ. նէզնէ. նէզնէնէ. գնէնէ. 2. նէնէնէնէ. նէնէ էնէ. 3. ապնէնէ!

— me! *hélas! վայ ինձ. եղեմ եմ ես. վայ ոմոս. հայ!*

— sm. *laps, m. անկեալ ի գաւառաց. ապ բապիալ. գնէպնէպոտ. գնէնէնէ.*

Lassù, *av. là haut.* ի վեր անգ. ծոտ նէ.

Lassúso, նէզպոտ.

Lasto, *sm. last,* m. չափ եղիալ կարասոց. նէն գէշէ նէզնէնէնէ.

Lastra, *sf. ardoise,* f. *pavé,* m. *plaque,* f. *3. sorte de trébuchet,* f. սպաբար. *2.* նէնէ. նէնէպոտ. *3.* Տուգակ ինչ. գնէշան. պնէ. նէզ. 2. նէնէնէ. նէնէնէ. 3. պէ ապ պոտոնէ.

Mangiarsi le lastre, *faire le rodomont.* քաջանալ. պրաւելնէա ինն ցուցանել. նէնէնէ նէզնէնէնէ.

Lastrajuólo, *sm. paveur,* m. չաւակիչ. ապ ապոլպաւակ չապրապէ. գնէպոլպէզնէ.

Lastráre, *va.* polir l'émail, յդկել գործեակ ապակիս. փնջի եէբոտելոմ.

Lastráto, a, *a.* pris au trébuchet, à la trappe. բմբռնեալ ի թակարդի. ոտնակալ ինչ գործ.

Lastricaménto, *v.* Lastricato.

Lastricáre, *va.* paver. յատակել. ապակապատակ յարգարել. տեղեկեցի. փոսրոտիմ.

Lastricáto, *sm.* pavé, m. յատակելի. տեղ. քարապատակ. տեղեկի. փոլրոտիմ.

— a, *a.* pavé, e. 2. couvert, plein, e. յատակեալ. ապակապատակ յարգարեալ. 2. ծածկեալ. լցեալ. տեղեկելի. փոլրոտիմ. 2. տղայ. եօրինիմ.

Lastricatúra, *sf.* pavement, m. յատակելի. տեղեկի.

Lástrico, *sm.* pavé, m. քարապատակ. յատակեալ. տեղի. տեղեկի. փոլրոտիմ.

Lastróne, *sm.* une grande pierre à paver. 2. bouchoir, m. ապակաքար մեծ. 2. կամարիկ վէմ ծեղի. ոչխոտ ի գոլոն. 2. ֆոռրան փակոցը.

Latébra, *sf.* cache, retraite, f. թաքստոց. խորշ. ևէլեհնեցեր իեր. տեղեր.

Latebróso, a, *a.* caché, obscur, e. ծածուկ. լի խորշիւք. ևէլեր. տեղեր գոհեցի եէբէլեր էլե ոզլո.

Latènte, *a.* latent, caché, obscur, e. գաղտնի. ծածուկ. ևէլեր. Հոխեր.

Latentemènte, *av.* furtivement. գաղտուկ. ի թաքինաբար. ևէլեցիեր.

Laterále, *a.* latéral, e. կողման. կողմանոտ. ի կողմանէ. Հոռ. Հոռ ըաբաշտոտ.

Lateralmente, *av.* de côté, latéralement. ի կողմանէ. ի կողմացոց. Հոռնոտ. Հոռ ըաբաշտոտ.

Latércolo, *sm.* petite brique, f. ապեւ փոքր. տխոտ ըաբաշտ.

Latére, *vn.* être caché. թաքչել. ևէլեհնել.

Laterína, *sf.* latrines, f. pl. ձեմիշ. * պրաստքնոց. ծչիս.

Laterízio, a, *a.* de brique. աղիւսակաց. ըաբաշտոտ.

Latezza, *v.* Latitudine.

Latíbolo, *sm.* cache, retraite, f. 2. mystère, secret, m. թաքստոց. 2. խորշարդի. գաղտնիք. ևէլեհնեցեր իեր. 2. ոշրոտ.

Laticlávo, *sm.* laticlave, m. պատմուճան ինչ հին Հռոմայեցւոց. Հոռի իօհուէլոտրեն տեր ոչ գՀիՀոռ.

Latina, *sf.* voile latine, f. առագաստ ինչ երեքանիւնի. Հոռեօէր տեր իեցեր.

Latinamente, *av.* suivant les règles de la langue latine. 2. à son aise. քան պատճառի կանոնաց Դաղիերաց բարբառոյն. 2. գիւրաՀեանգ. քան ցնծալի. Լուիս ևէռոնեն գոռոնոտրեն իեցեր. 2. ֆէզոլնեմ. նիւ գեռոս.

Latinamento, *v.* Latinismo.

Latinare, *v.* Latinizzare.

Latinismo, *sm.* latinisme, m. առանձինն բարբ Դաղիերաց լեզուի. * յատկութեամբ Լուիս նիւնեցոյ.

Latinista, *sm.* latiniste, m. Հմուտ Դաղիերաց բարբառոյն. * լատինագէտ. Լուիս ճէ պէլեն.

Latinità, *sf.* latinité, f. բարբառ Դաղիերացոց. Լուիս ևէռոնե.

Latinizzamènto, *sm.* traduction en latin, f. թարգմանութիւն ի Դաղիերաց բարբառ. Լուիս ևէռոնեի իեբէռնե.

Latinizzáre, *va.* latiniser. 2. traduire en latin. դաղիերի գործել զբանն. գծարբ առ Դաղիոց այլոց ազգացն քան պատճառի Դաղիերաց բարբառոյն փոխարկել. * յատկացընել. 2. թարգմանել. Հանել ի գաղիս բարբառ. Լուիս ևէռոնե. 2. լուիսեռնել իեբէռնե իիմե.

Latino, *sm.* le latin, m. 2. langue, f. langage, m. 3. discours, m. 4. thème, m. գաղիս բարբառ. 2. լեզու. բարբառ. 3. ճառ. 4. նիւեի թարգմանելոյդ ի գաղիս բարբառ. Լուիս ևէռոնե. 2. ոիւ. ևէռոնե. 3. եէռոտ. 4. լուիսեռնելոյ իեբէռնե. ևէռեի Հոռոտ.

Far il — a cavallo, faire qc. contre son gré. գործել ինչ անսիրտ. եէռեեէռեբեռ պէր էէր եէռեի.

— a, *a.* latin, e. italien, ne. 2. clair, e. 3. large, aisé, e. գաղիս. գաղիացի. ի բարբառոյն. 2. յայտնի. ևէռեի. 3. ընդարձակ. գիւրին. Հեշտանքաց. Լուիս. Թոռնեն. 2. պէռոն. ոչխոտ. 3. Լուիս. բոռնեն. գեռոս.

— di bocca, médisant. չարախօս. ևէռեիոբոյ.

— *av.* v. Latinamente.

Latinúccio, *sm.* dictée, version, f. թարգմանութիւն ի գաղիս բարբառ. լուիսեռնելոյ իեբէռնե.

Latitáre, *vn.* se cacher. թաքչել. ևէլեհնել.

Latitúdine, *sf.* largeur, f. 2. latitude, f. լայնութիւն. ևէլեի. ևէռեէռեի. 2. ոչխ. ևեռ.

Láto, *sm.* côté, m. կողմն. կոյս. Հոռ. ըաբ.

— A —, *av.* de côté, à côté. մերձ. առ. Հոբեն. Հոռնոտ.

— a, *a.* large. ընդարձակ. ևէռեի.

Latóre, *sm.* porteur, m. բերող. ևէռեէռեն.

— di leggi, législateur, m. օրէնադիր. գոռոտ ևոռեի. գոռոտ գլոռ.

Látra, *v.* Ladra.

Latrábile, *a.* propre à aboyer. Հաշող. որ կարէն Հաւիլ. Հոռլոյ ոիւեի.

Latrabilità, *sf.* faculté d'aboyer, f. Հաշողութիւն. Հոռլոյ ոիւեի.

Latraménto, *sm.* aboiement, m. Հաշուումն. Հոռլոյեւ.

Latráre, *vn.* aboyer, japper. 2. aboyer, crier contre qn. Հաւիլ. 2. ազազակիլ. ընդդէմ ուրուք. խիպանիլ. Հոռլոյեի.

Latráto, *sm.* aboiement, m. Հաշուումն. Հոռլոյեւ.

Latría, *sf.* culte de latrie, m. պաշտօն Աստուծոյ. ևոռի. Լուիսոռ ջոռ իոռոեի.

Latrina, *v.* Laterina.

Látro, *v.* Ladro.

Latrocínio, *sm.* larcin, m. գողութիւն. 2. գողան. իբբոէռեէռեի. 2. ևուէռեի ևէյ.

Latrocíno, a, *a.* detestable. գարշելի. փէռեոռ.

Látta, *sf.* fer-blanc, m. թիթեղն երկաթի օծեալ անագաւ. թիթեղն. ոիեռեեի.

Latte, *pl.* lattes, f. pl. կաղոյք փայտից կա-

պէտք գնայիս եւ գալ մասնաւոր նամուք։ Կը տեսնէ՛ք որ ես ալ ձեր բարեկամ եմ, ձեր ծառան եմ, ձեր ծառայ եմ, ձեր ստրուկն եմ։

Lattaja, *sf.* bonne laitière, f. անասուն առնող, պաղար կամ ուրիշ. կով տնօրէն ունեցող։

Lattajo, *sm.* vendeur de lait, m. 2. vendeur de fer-blanc, m. վաճառական կամ ինն։ 2. վաճառական թիթեղ ծախ։ տղայ։ 2. ինն-ներկող։

Lattajuóla, *sf.* chicorée jaune, f. խարտեաշ հնդիւր։ տոբզ հնդիւրոյ։

Lattajuólo, *sm.* dent de lait, f. առաջնակաց կամին։ տնտ ատ։

Lattánte, *a.* qui donne du lait. 2. qui prend du lait. անասուն։ դիզուցիչ։ 2. կամնա-կեր։ դիզնիկ։ տնտ վիրեն։ 2. տնտ նեն։

Lattare, *va.* allaiter. 2. instruire. դիզուցանել։ կամին կամնել։ 2. հրահանգել։ կրկնել։ տնտ վիրել։ 2. ինն-ուել նիւթ։

Lattáta, *sf.* orgeat, m. աւշալակ ի շնդ։ տնտ։

Fare una —, recommencer à boire. վերսին սկիզբն առնել ըմպելոյ։ նեղնել նիւթեր տալ։

Lattáto, a, *a.* blanc comme du lait. սպիտակ նիւթեր զնային։ տնտ ընկեր։ տնտ ան-յոյա։

Lattatrice, *sf.* nourrice, f. առնաւոր։ տնտ-ուհի։

Latte, *sm.* lait, m. կամին։ տնտ։ ընդ-ընկեր։

— di gallina, tout ce qu'il y a de plus exquis. 2. ornithogale, m. ամենայն ընտիր։ 2. գեանդ ընկոյզ։ ծուռ տնտ։ 2. ինդ ցնեւնդ։

Capo di —, crème, f. սեր։ գայմակ։

— verginale, lait virginal. խառնուած անանդ ընդ ցորեղ։ առձեռ բուռ ինդրոյ։

— di pesce, laite, laitance, f. կամին կամ սերմ ձկան։ գալէն տնտ։ ինդան։

Latteggiante, *a.* laiteux, se. լի կամնամբ։ տնտ։

Lattente, *a.* qui allaite. դիզուցիչ։ նուիրեն։

Latteo, a, *a.* lacté, e. blanc comme du lait. ի գոյն կամին։ տնտ ընկեր։

Via lattea, voie lactée, f. ծիր կամնին։ յարգդող։ հաճելիք ինչ։ առձեռ օգտակար։ բարեխնամ։ ինն-ուածոյ։ տնտնդան։ ախորհուրդ։

Vene lattee, vaisseaux lactés, m. pl. անոք խառնային։ անօթք որ ատնին գնասցան յընդունել ի բան անօթին։ ձգողական տնտ-ուածոյ։

Dieta lattea, diète lactée, f. ժամկալա-ինին ի կերակրոյ բաց ի կամ անէ։ ընկերն գնայն վտանգի կերակրոյ։ նեղած ներնէն ինն-ուելուշ տնտ նէն։ նեղած։

Latteruólo, *sm.* du caillé. խիս ի կամնէ։ կամին մանեալ։ մանուն։ ինդ-ուն։ ինդ-ուն նկ գնեցուածոյ տնտ։

Latticínio, *sm.* laitage, m. կերակուր ի կամնէ։ * կամնեղէնք։ տնտ-ուն։ տնտ-ուն ինդան։ ինդան։ ինդ-ուած։

Latticinóso, a, *a.* laiteux, se. լի կամնամբ։ տնտ-ուն։

Láttico, *sm.* lactique. թիթաւ, թիթաւոյ ինն կամնին։ * կամի ի թիթաւոյ։ հանգոյն ինդանին։

Lattífero, r. Latticinoso.

Lattificio, *sm.* lait des plantes, m. կամին (անկաղ)։ (ինդան)։ տնտ։

Lattime, *sm.* achores, m. pl. գանգամին դիզնիկ մանկանց։ ըստ։

Lattimóso, a, *a.* qui a des achores. գանգա-ցեալ (մանուկ)։ ըստ-ցեալ։

Lattónzo, } *sm.* veau de lait, m. որի դիզ-
Lattonzolo, } նիկ։ գոռ-ոլիկ։

Lattovaro, } *sm.* electuaire, m. խառնուած
Lattuário, } դեղականն։ խառնուածոյ գեղ։

Lattuáro, } * բնութեան։ հաճոյ։
Lattúga, *sf.* laitue, f. հայաբ։ հաբ-ոյ։

Lauda, *sf.* hymne, cantique, m. օրհնութիւն։ երգ։ ինն-ուն։ գնտ-ուն։

Laudano, *sm.* ladanum, m. 2. laudanum, m. գանգանան։ ապիսակ խունկ։ 2. մեծ ինն-ուածոյ։

Laudáre, Laudévole, ecc. v. Lodare, ecc.

Laudemio, *sm.* censive, f. հարկ վճռական։ գ-ը վերնին։

Laudese, *sm.* chantre, m. երգեցիկ։ ինն-ուածոյ։

Launque, *av.* en quelque lieu que ce soit. ոք եւ. ոք եւ իցէ։ ներելի ի ներեալ ոմն։

Láurea, *sf.* couronne de laurier, f. 2. doctorat, m. licence, f. պսակ գաւազանի։ 2. վարդապետութիւն։ պատիւ վարդապետի։ տեղին նուիրեալ, ընծ. 2. գ-տերոյ-ին։ գ-տերոյ-ի ինն-ուն։

Laureándo, a, *a.* près d'être reçu docteur. մերձ ի վարդապետութիւն։ գ-տերոյ-ին ինն-ուելոյ։

Laureáto, a, *a.* lauréat. պսակեալ, գաւազանեալ պսակաւ։ տեղին ընծ-ուել։

Poeta —, poète lauréat, m. գրուէտ պսակ-կամաւ։ հ-ին-ուէ։ տեղին տեղ-ուն։

Laureazióne, *sf.* couronnement de laurier, m. պսակելն գաւազանի պսակաւք։ տեղին ընծ-ուիլ։

Láureo, a, *a.* de laurier. գաւազանոյ։ տեղին-ենի։

Laurêola, *sf.* lauréole, f. տերեւաւոր։ (տունկ ինչ)։ տեղին։ հ-ին-ուէ։

Laurêto, *sm.* lieu planté de lauriers, m. տնտնան գաւազանոյ։ գաւազանի։ տեղին-ենի։

Lauricómo, a, *a.* couronné de lauriers. պսակեալ գաւազանաբ։ տեղին-ենի ընծ-ուելոյ։

Laurífero, a, *a.* qui porte de lauriers. որ ունի գաւազան։ տեղին-ենի։

Laurino, a, *a.* de lauriers. գաւազանոյ։ հ-նեալ ի գաւազանոյ։ տեղին-ենի։ տեղին-ենի ընծ-ուելոյ։

Láuro, *sm.* laurier, m. գաւազան։ տեղին։

Lautamente, *av.* splendidement. առատապէս։ շքեղապէս։ ոսկ-ուածոյ ընծ-ուածոյ ինն։

Lautézza, *sf.* magnificence, f. մեծասքանչութիւն։ շքեղութիւն։ ոսկ-ուածոյ։

Láuto, a, *a.* somptueux, se. շքեղ։ պատճառ։ առատ։ ոսկ-ուելի։ ոսկ-ուածոյ ընծ-ուելոյ։

Lava, *sf.* lave, f. խմբաստակ փրփուր։ մանրիկ, նիւթի հրաշտակ լերանց։ ջրհեղեղ-ուել։ ոսկ-ուածոյ տեղ տեղ։

Lavábile, a, *a.* qui on peut laver. զոր մարթ է լուանալ։ ընծ-ուելոյ։

Lavabò, *sm. lavoir*, m. 2. *lavabo*, m. լուացքի անօթ սպրիալագանոցի. *mandragorata գուռը. 2. սանասարքն տպօվից ի վերոյ պրոյ սեղանին. * խորանին լուացքիարքեր. ելքեաք ճանապարհէն ջուրերը. 2. գնդարան գոռ — ի սրճելքերէ.

Lavacàpo, *sm. reprimande*, f. յանդիմանութիւն. սաստ. * լուացարար. լշելէ. — ուշ.

Lavaccì, *sm. nias, sot*, m. անմիտ. ապուշ. վատ. լշելէ. դեռ.

Lavàcro, *sm. lavoir*, m. 2. *lavage*, m. լուացան. տեղի լուանալոյ. լուացարան. լոցանքան. 2. լուացանք. հանկուշ. եքեյտանի եքեր. գնդան. 2. եքեանա. եքեյտել.

Lavàgna, *sf. ardoise*, f. յարկի քար. հաշուի քար. թեռնի քար. գոբո ծոյ.

Lavagnato, a, *a. ardoisé, e.* ի գոյն յարկի քարանդոյ. գոբէ. թեռնա. գծյա — ծաքերքեր.

Lavamàne, *sm. lavabo*, m. երկրատանի կռնքի. լելէն — ծայուքը.

Lavamento, *sm. lavement, lavage*, m. լուացանութ. եքեյտել. եքեանա.

Lavànda, *sf. lavage*, m. 2. *lavande*, f. լուացանութ. 2. ծարդան. եքեյտել. 2. լուծանոտ. ներգան.

Lavandàja, *sf. blanchisseuse*, f. թաթիր կին. լուանալի. կանելքերէց եղբ.

Lavandàjo, *sm. blanchisseur*, m. թաթիր. լուանալի. կանելքեր.

Lavandàra, *v.* Lavandaja.

Lavàre, va. *laver*, (*en parlant des verres*) *rincer*. լուանալ. լուացարանել. միրանել. 2. անգանել. գնալ. հոսել. գեւոց ան... եքեանանի. եքեյտանի. ուիքեր. 2. խանձանան ծանի. ելքեի.

— il capo a uno, *médire de qn.* 2. *faire une reprimande. բամբասել. խօսել լաքիս. 2. կշտամբել. * լուացարար մը տալ. — ծ ելքեին. 2. գուշան պուլարան եքեանանի. պանանի. լշելէ. ելքեալ ի ինքեր.

Lavarsi le mani d' alcuna cosa, *se laver les mains d'une affaire. ձեռքերը լիլլալ ինչ. ի ծոգալ. ել ելքեին.

Lavascodélle, *sm. marmiton*, m. օգնական խոհարարին. * խոշեակ. եռանի.

Lavativo, *sm. clystère*, m. ազդական գեղ. * գրիս. հեզեռ.

Lavato, a, *a. lavé, e. լուացեալ. 2. պպսծառ (գոյն). եքեանելէ. 2. — լշէ (քեռ).

Lavatojo, *sm. evier*, m. 2. *confession*, f. տեղի լուանալոյ. լուացարան. 2. խոստովանութիւն. եքեյտանի եքեր. 2. ինքեանի.

Lavatura, *sf. lavage*, m. 2. *lavure*, f. 3. *eaux artificielles avec lesquelles on se lave*, f. pl. լուացանի. 2. ջուր լուացման. * լուացարար. 3. ջուր պրանեսանան. եք. եքեյտել. 2. եքեանքեր. եքեանի ելել եքեանելէլել —. 3. ուանալ —. եքեր եքեանանան —.

Lavazione, *sf. v.* Lavamento.

Laveggio, *sm. marmite*, f. 2. (t di Toscana) *pot de terre ou de fonte dont on se sert pour se chauffer les mains avec de ta braise qu'on y met.* սան. 2. կրակարան. ներեքեր. 2. հանալ.

Lavendola, *sf. lavande*, f. ծարդան. լանանան.

Lavoracchiare, *vn. travailler lentement.* գործել յաղ, գանգաղանալ. — ելէր ձեռ հեռելէլ ելէքեին.

Lavoràccio, *sm. bousillage*, m. գործ յոռի. ֆեռ. խոռնան ներեր ել.

Lavorante, *sm. ouvrier, garçon*, m. գործաւոր. խանէթի մանակ. եքեին. — ելէր.

Lavorare, *va. travailler.* գործել. վաստակել. 2. յանգանել. վարել (բանաքոց). * բանել. ելէքեին. լելէլ. 2. (ուանքեր) ել ելքեին.

— la terra, *labourer, cultiver la terre.* յանգել. լեքեի ուրքեր. վերքեր եքեին.

— a mazza e stanga, *travailler sans relâche.* գործել անդադար. — ծարքերէց ել ելքեին.

— sotto, *travailler sous main.* գործել գաղտ. ի ծանուկ. ել —լիշեանի ելէքեին.

— alcuna cosa, *fabriquer, faire.* գործել. յօրինել. եանքեր.

Lavoratio, ja, *a. labourable.* գոր մարթ է

Lavorativo, *v.* Giorno — , *jour ouvrier, ouvrable.* օր արդյ. ել ելանելու.

Lavorato, *sm. terre labourée, cultivée*, f. երկիր գործալ. ելէքեին ել եքեր.

— a, *a. travaillé, e. 2. artificiel, le.* գործալ. 2. արուեստական. ելէքեին. 2. ել ելքեին. ուանալ. գեռանան.

Lavoratojo, *v.* Lavorativo.

Lavoratore, *sm. laboureur*, m. հողագործ. լեքեի ուրքեր.

Lavoratrice, *sf. ouvrière*, f. կին գործաւոր. ելքեին եքեր.

Lavorazione, *sf. labourage*, m. հողագործ.

Lavoreccio, *sm. bâtissage*, m. մշակաքեին. լեքեին. ելքեին.

Lavoreria, *sf. champs qu'on cultive*, m. pl.

Lavoriere, *sm. ouvrage travail*, m. 2. *brisures, fentes, tuiles*, f. pl. *carreaux*, m. pl. գործ. վաստակ. արուեստ. արարուած. 2. գործած արքեակ. ապրանք. ել. ել ելէքեին. ելանալ —.

Lazzeggiare, *vn. inventer des plaisanteries.* ձեռքել թեզեռանակութիւն. բաղդ բանա. լոքա ուրալքեր. եքեյտանի. լոքեին եքեր ծանալ.

Lazzerétto, *sm. lazaret*, m. արգելանոց վասն ժանտ ախոռ. լոքաքեին.

Lazzeruòla, *sf. azerole*, f. հազարան. վարդ խնձոր. * սարճ. հալեզ.

Lazzeruòlo, *sm. azerolier*, m. հազարենի. հալեզ ուանիք.

Lazzétto, a, *a. aigrelet, te. ասկաս մը թթիւ. թթիանալի. եելէին. հաչուչ.

Lazzézza, *sf. âpreté*, f. թթիութիւն. գա.

Lazzità, *sf. ծանուածութիւն. ուրքեր. եելէին.

Lazzo, a, *a. aigre, âpre. խիտ. գասան. բարի. ուրքեր. կին. եելէի.

— *sm. lazzi, badinage*, m. ծաղրանոտ խրգ. գործք. բանք. ևն—լոքեին ելէլեր. ելալ ելելէի.

Tenere, reggere il —, *s'accorder à jouer*

un tour, à faire une plaisanterie. Ախարհել ի կատակել, ի Ծաղր առնել. Սերևէտ Խաբարբեբէ Խիտ. Ելեբեխեսի.

Le, *f.* (pl. dell'articolo La, p.e. le campagne) *les (campagnes).* (գաշտ)ըն · (ժե)լոյ · — *pr. f. les. 2. lui, à elle.* զնոսա. 2. Նմա. Ծնորբ. 2. Ծա.

Leale, *a. loyal, e.* Հաւատարիմ. Հնիսեսուբ. Ասուբ.

Il fondo della cisterna non era —, *le fond de la citerne n'était pas bien cimenté.* յատակ ջրհորին չէր ինչ քան Տեսիակ. Ասրհեշեն ալիբ էսի Ասբեսուեշ պեշիկ էսի: — *sm. balise, f.* անջրպետ Ծիղոցաց ի գնաս գասն անդիր Նաւուց. լոյսատու Տեսբեսուբեն ներսի ի նեն ասբեսուեն իբբ.

Lealmente, *av. loyalement.* Հաւատարմաբար. Ասուբեն.

Lealtà, } *sf. loyauté, f.* Հաւատարմութիւն.
Leánza, } Նիհանս. Ասուբեսե.

Leárdo, a, *a.* (dicesi del mantello di cavallo bianco) *blanc, che.* սպիտակ · պեսոյ.

Lebbra, } *sf. lèpre, f.* բորոտութիւն. Ասս
Lebbrosía, } ֆասուբեսե. Ֆասուսիբե.

Lebbróso, a, *a. lépreux, se.* բորոտ · ասյոսոյ · Ֆասուսի.

Lebéte, *sm. chaudron, m.* կրակարան · Ասնեղ.

Leccamento, *sm. action de lécher.* լիզանելին. Խոսնո.

Leccapestélli, *sm. homme de néant, vil, sujet* անարգ · սեբեսե · Ասսի.

Leccapiátti, *sm. leche-plat, m.* պատառապրդ · որկրամոլ · ըշնաի Խոշոնբ · Ասե Ֆասուբ.

Leccárda, *sf. lèchefrite, f.* երկրվանաձեւ անօթ ընդ խորակաբբ *դիրկալ · ածան Խոշ լոբ եչնի տեղում սբեշեն Ֆասուն նեն ասբեսուեն Ֆասուս.

Leccárdo, a, *a. gourmand, e.* որկրամոլ · չասուակեր · Ելչոյօբ.

Leccare, *va. lécher. 2. toucher légèrement. 3. flatter. 4. chercher, escroquer.* լիզալ · լիզանել. 2. Հպել · շօշափել Խեհեհեսա զդոյս, Ասդեսվ · 3. փաղաքշել. 4. Խնդրել · Հալեսպրեել · Խոլոսնե. 2. Խոհեհեն ասյեսնե Ասե. 3. Խոշոբեսելե Խիտ. 4. սբոմբ · պեհեբրե.

Leccarsi le dita d'una cosa, *s'en lécher les doigts.* Հաճել յոյժ · ախորժել · ԱԹ հոգ Խիտ. Ֆոբեսե Խոլոսնե.

Leccascodélle, *v.* Leccapiatti.

Leccáta, *sf. v.* Leccamento.

Laccatamente, *av. avec affectation.* պաճուճապ. Ֆարաբերելի · Խոչեհեբեբե.

Leccáto, a, *a. leché, e. 2. affecté, e.* լիզեալ · 2. պաճուճեալ. Ֆարաբերեալ · Խոլոսնելել. 2. Խոչեհեելել.

Leccatóre, *sm. gourmand, m.* չասուակեր · Ելչ ոյօբ.

Leccatúra, *sf. égratignure, f.* կնդբաձք · Ասհեհես վերբ · *սկրբմունաձք · Ասյոսնելե · Խոֆելե Խոյ.

Leccéto, *sm. lieu planté d'yeuses, m. 2. embarras, m.* անառ. ագոյեաց · 2. խառնակութիւն · Վերեոյելե · 2. Ֆոբելելելելե ·

Lecchería, *v.* Leccornia.

Lecchettino, *sm. douceurs.* f. pl. քաղցրեղէն. փաղաքշանք · Ֆոլելե, Խոլեսի Ասօղելեբ ·

Lecchétto, *sm. but, m. 2. allèchement, attrait, m.* Նպատակ փոքր · 2. Հրապոյրք · խանձ · Ասլելս Ասլել, Ասլելսնե · 2. Ֆոֆելե · Ֆոլելե · Ֆոզելե.

Leccio, *sm. yeuse, f.* ագոյի · Վերեոյ · Վերեոյ ասյոֆե.

Lécco, *sm. but, m. 2. appât, attrait, m.* Նպատակ · 2. Հրապոյրք · խանձ · Ասլել · Ասլելսնե · 2. Ֆոլելե.

Leccóne, essa, *s. glouton, ne, ogre, ogresse.* որկրամոլ · չասուակեր · Ելչոյօբ.

Leccornería, } *sf. friandise, f.* որկրամոլութիւն. անձկալիք խորհրդք. 2. Ասլելսնելելե · Ասլելսնելելելե · Ասե Ֆիհեհեբելելե. 2. Ասեֆելե · Ելեֆել Ֆոֆելե ·
Lecconia, }
Leccornia, }

Leccúme, *sm. morceau friand, m. 2. attrait, m.* խորհիկք · 2. Հրապոյրք · Ելեֆել Ֆոֆելե · Ասեֆելե · 2. Ֆոլելե Ֆոհեհե ·

Lece, (da Lecere disusato) *v. imp. il est permis.* օրէն է · Ֆոյեհ ասբ ·

Lecitamente, *av. licitement.* օրինաբար · * օրինաւորապէս · Ասելսնելե · Ասհեհե Խոլեբ ·

Lecitézza, *sf. permission, f. droit, m.* իրաւունք · Հրաման · Խեհ · Խոլոսնե ·

Lécito, a, *a. licite, permis, e.* օրինաւոր · իրաւացի · արժան · Խեհելի · Ֆոլելե · Ասելսնե ·

Lédere, } *va. léser.* Վնասել · Ասեֆելե Խիտ ·
Ledíre, }

Léga, *sf. ligue, f. 2. aloi, m. 3. lieue, f.* ուխտ · դաշնաւորութիւն. Ասյոսնելելելե. 2. բան օրինի. Հատասկակերև խառնուած բրեղանի Ներեծոց ի Հատանել դահկանաց. 3. Խրատս · ասկ · Ասհեհեսե · Ֆոհեհեսե · 2. Ասյոբ · Ասելե Ասյոբ. 3. Ֆեբելեսե ·

Legáccia, *sf. attache, f. 2. jarretière, f.* կապ. 2. կապ գանկապանաց · գոբ. 2. Ֆոլե · Ֆոլե գոբ.

Legacciólo, *sm. attache, f.* կապ · գոբ.

Leggágio, *sf. facture, f. inventaire, m.* արձանագիր · սեբեհեբե · Հագելսնե ·

Legagióne, *sf. lien, m.* կապ · գոբ.

Legále, *a. légal, e.* օրինական · օրինաւոր. Լեբէ · Ասելբսս ·

Legalità, *sf. légalité, f.* օրինականն, օրինաւորութիւն. Լեբելելե ·

Legalizzáre, *va. légaliser.* օրինաւոր, Հաստատել զդատաստի · Հաստատել · Լեբելելելե Ֆոհեհեբելե · Ասեսե Խիտ ·

Legalizzazióne, *sf. légalisation, f.* օրինացոյց գործել · Հաստատութիւն · Լեբելելելե Ֆոհեհեբելե · Ասեսե Խիտ ·

Legalmente, *av. légalement.* բան օրինացոյ · Լեբ Խեհ · Ֆոհեսե Խոլեբ ·

Legámе, *sm. lien, m.* կապ · կապանք · գոբ. բոյն ·

Legaménto, *sm. lien, m. 2. ligament, m.* կապ · յոդ · 2. Ներբ · յօդակապ · զոգ կապել ոսկերաց եւ այլոց ինչ մասանց մարմնոյ · գոբ. 2. բեղուն · պեյոսե · Խիտ ·

Leganza, *sf. ligue, f.* դաշնաւորութիւն · Ֆոհեհեբե ·

Legáre, *va. lier. 2. captiver. 3. contraindre,*

forcer. 4. léguer. կապել. 2. կապել զոհու-զոհական զինու. ամենազանել. 3. բռնա-գաղել. ստիպել. 4. ի-ոգալ կապա-գալ-ել. 2. ի-բռնել գալ-ել. ի-նպել ելել իմեր. ի-ոգալ. 3. պրել. ի-ձեռ-ել իմեր. 4. գալ-ել. ի-ձեռ իմեր.

— strettamente, *garrotter.* պրել. ի-ձեռ գալ-ել.

— un libro, *relier.* կապել, կազմել գիրս. ի-ինդ գալ-ել. ի-ինդ ել իմեր. ի-լ-ել.

— l'asino, *s'endormir.* ննջել. ի-իրել. ի-ոյ-ել.

Legarsela al dita, *garder le souvenir d'une injure.* ի մտի, յուշի ունել. զ-ինուսել ի-շտանգել. ոլո վ-ել իսրի-ի-ոգալ.

Legársi, *vp. s'allier.* միաբանել. գաշնակ կալ. ի-իրել.

Legatário, *sm. légataire,* m. *ժառանգաւոր.* * *Հրամանաւոր.* ի-ի-ի.

Legatia, *sf. aloi,* m. *լաւ օրինի խառնուած քրեական ի-ի-ոգ ի Հատանել. դահեկանս.* ի-ել ոյ-ը.

Legato, *sm. légat,* m. 2. *legs,* m. *Հրէշտակ քահանայապետին Հռոմայ.* 2. *ժառանգութիւն. վճռական ի-ի-ի գալ-ել կամաւ.* * *Հրի-տակ.* Ի-ի փո-ե-ոնէն ելել-ի. 2. ի-ի-ի. ի-ի-ոյ-ի.

Legatóre, *sm. qui lie.* կապող. գ-ել-ոյն.

— di libri, *relieur,* m. կապող գրոց. * կազմ-ող. ի-ինդ գ-ել-ոյ-ի. ի-ի-ել-ի.

Legatúzzo, *sm. legs peu considerable,* m. *անչա. ժառանգութիւն. ի-ել-ի ել-ի.*

Legazione, *sf. légation,* f. 3. *liaison,* f. *Հրէշտակութիւն. գեսպանութիւն.* 2. *առ-ի-ի իշխանութեան Հրէշտակին.* 3. *կապ. միաբանութիւն.* ել-ել-ի. 2. ել-ել գ-ող-ո. 3. գ-ել. ի-ինդ-ել-ի.

Légge, *sf. loi,* f. 2. *le droit,* m. *օրէնք.* 2. *օրէնագիտութիւն.* գ-ող-ն. գ-ող-ո. 2. ել-ի ֆ-ի-ի.

Fatta la —, pensata la malizia, *on trouve toujours quelque échappatoire pour éluder l'esprit de la loi.* Հանապազ գտանին բա-բուքք ինչ առ ի խոյս տալոյ օրինաց. * ի-ի-ի-ի գ-ել-ի ել-ի ոյ-ի ոյ-ի ի-ի-ի-

Legista, *sm.* *jurisconsulte*, m. օրենսդետ· եռվի չէր· ֆ·ծիչ·

Legittima, *sf.* *la légitime*, f. *օրինաւոր բաժին· (մասն ժառանգութեան, յորմէ չէ Հայր զրկել զորդիս·)* էրէն· հ·ծէ հ·որ·

Legittimamente, *av.* *légitimement*. օրինաւորապէս· ճշմարիտ պատճառ· հ·ծէ է·ուէ·

Legittimare, *va.* *légitimer*. օրինաւոր առնել· Հարազատս Համարել (զայն որ չէ ծնեալ օրինաւոր ամուսնութենէ)· ֆ·ճչել էրինք· ֆ·ծէ ջ·ճոն հ·ել·ուե·ի·ե էրինք·

Legittimazione, *sf.* *légitimation*, f. *2. justification*, f. օրինաւորն առնել· Հարազատս Համարելն· 2· ցոյսաղմոսիեան· ֆ·ճչել·ելը·ուե·ի·ե էրինք· 2· էրինքոր· է·ուէ·

Legittimità, *sf.* *légitimité*. f. օրինաւորութիւն· օրինաւորն լինել· էրէրէ·է· էրինէ·որ·

Legittimo, a, *a.* *légitime*. օրինաւոր· ըստ օրինաց· իրաւացի· էրէրէ· հ·ծէ· ֆ·ոյէ·

Legna, *sf.* *pl.* *bois à brûler*, m. փայտ առ· պրել· է·ոչ·ճ·ե ջ·ոն·ե·

Legnaccio, *sm.* *le bois de la toupie*. փայտ չռնչանան կամ խաղալիկ անուղղ մանկանց· ֆ·ըէ·ոլ·ե ջ·ոն·ե·

Legnaggio, *sm.* *lignée*, f. ազգատոհմ· ·ոէ· ·ոէ է· ·ոչ·

Legnaja, *sf.* *bûcher*, m. չուեմարան փայտի·

Legnajo, *sm.* *} փայտանոց· ջ·ոն·ե·

Legnajuólo, *} sm.* *menuisier, charpentier*, m.

Legnamáro, *} sm.* *bois, m. charpente*, f. փայտ· առ·պրել· ջ·ոն·ե·

Legname, *sm.* *bois*, m. *charpente*, f. փայտ· առ·պրել· ջ·ոն·ե· ֆ·ըէ·ոլ·ե·

Legnare, *va.* *couper du bois. 2. charger de coups de bâton*. Հատանել· Հարկանել փայտ· 2· զան Հարկանել· ջ·ոն·ե ֆ·ըէ·ոլ·ե· 2· ֆ·ըէ·ոլ·ե·

Legnata, *sf.* *bastonnade*, f. զան· ֆ·ոյէ·

Légne, *sf.* *pl.* *bois à brûler*. փայտ առ·պրել· է·ոչ·ճ·ե ջ·ոն·ե·

Tagliarsi le — addosso, *se faire du mal à soi-même*. անձին վնաս առնել· ֆ·ըէ·ոլ·ե ջ·որ·ե էրինք·

Legnétto, *sm.* *petit morceau de bois*, m. *2. barque*, f. Կրկնա· փոքրիկ կոտոր փայտի· 2· նաւակ· ջ·ոն·ե ֆ·որ·ոչ·ե· 2· ֆ·ոչէ·

Légno, *sm.* *bois*, m. *2. navire*, m. *3. voiture*, f. փայտ· 2· նաւ· 3· կառք· ջ·ոն·ե· է·ուէ· 2· էրէ· 3· ֆ·որ·ոչ·

— lucido, *bois luisant*, m. փայտ լուսաւոր· (փայտ փայլ, որ երեւի լուսաւոր ի գիշերի)· ըէէէ·ըէէ ջ·ոն·ե·

— santo, *bois de gaiac*. Նուիրական փայտ· ֆ·ելչ·ոչ·ոչ·ե ա·ըէ·ոչ·

Legnóso, a, *a.* *ligneux, boiseux, se.* փայտ· ոչէ· ջ·ոն·ե·ոչ· ջ·ոն·ե ֆ·ոլ·ե·

Legnúzzo, *sm.* *menu bois*, m. փայտ փոքրիկ· կրկնա· ջ·ոն·ե·ոչ· ջ·ոն·ե ֆ·որ·ոչ·ե·

Legorizia. *sf.* *réglisse*, f. մասուսակ· ֆ·ելչ· ֆ·ոչ·ե·

Legulèjo, *sm.* *légiste*, m. օրենսդէս· ե·ուէ էրէ·

Legúme, *sm.* *légume*, m. ունդր· պատճառ· խորհուրդ ակրանդր· * ընդհղէն· 2· պատիճ· փոմոն ընդոց· ֆ·ըէ·ոլ·ե· 2· ֆ·որ·ե· ֆ·ըէ·ոլ·ե ֆ·որ·որ·որ·

Legumenóso, a, *a.* *légumineux, se.* պատճառաւոր· խորհուրդ· * ընդհղէն· ֆ·ըէ·ոլ·ե·

Lèi, *pr. f.* (di —, a —, da —) *d'elle, à elle.* Նորա· Նմա· ի Նմանէ· ջ·ոն·ե· ջ·ոն·ե·

Lélla, *sf.* *aunée*, f. կրմեմ· ֆ·որ·որ ջ·որ·որ· ջ·ելչ·ոչ·

Lellàre, *vn.* *barguigner, hésiter.* դանդաղել· տարակուսել· ա·ել·ոլ·ոչ·ե ջ·ոլ·ոլ·ե· է·որ·ոչ· հ·ել·ոչ·ե·

Lembo, *sm.* *bord d'un habit*, m. *2. lisière, extrémité*, f. սառոյտ· ջ·ոլ·ոլ· 2· ֆ·որ· ֆ·ոչ· ֆ·ելչ·ոչ· 2· ·ոէ· ֆ·ելչ·ոչ·

Dare, porre il — in mano altrui, *renvoyer qn. արձակել· ի բաց արձակել· ֆ·ել էրէրէ· ֆ·ել·ոլ·ե·

Lemma, *sm.* (t. di geom.) *lemme*, m. ա·ոչ· ա·ոչ·ոչ· ֆ·ել·

Lémme lemme, *av.* *tout doucement*. ճշմարիտ· ջ·ոլ·ոլ· ֆ·ել·ոլ·

Lemnisco, *sm.* *lemnisque*, m. պակ մէնա· մարմիկ զգոնէզգն· ֆ·որ·ե·ոչ·ելչ·որ ֆ·ոչ·ե·

Lemosina, *sf.* *aumône*, f. օգորմեսթիւն· ֆ·ոչ·ոչ·ե·

Lemúrio, *sm.* *sacrifice des Lémures*, m. քաղաց զոհ· ֆ·որ·ելչ·ոչ ֆ·որ·որ·ոչ·ե·

Lemúri, *sm.pl.* *Lémures*, m. pl. *mauvais génie*. քաղ·ջ· ֆ·որ·ոչ·ե· զնոր· ֆ·որ·ոչ·ե· ֆ·որ ֆ·ոչ·ելչ·ոչ·

Lena, *sf.* *haleine, respiration*, f. *2. force, vigueur*. չունչ· ա·ոչ·ելա·ոչ· չունչ· 2· ոյժ· զգոնէզգն· ֆ·ելչ·ե· ·ոչ·ոչ· 2· ֆ·ոչ·ելչ·ե·

A una —, *tout d'une haleine. ի մի չունչ*· ա·ոչ·ոչ ֆ·ոչ չունչ·ելչ·ոչ· ա·ոչ· ֆ·ոչ·ոչ·ոչ· ա·ոչ·ոչ· ա·ոչ·ոչ·

Pigliar —, *prendre haleine*. ոգի առնել· չունչ·ելչ· զգոնալ· ա·ոչ·ոչ ա·ոչ·

Lenare, *vn.* *tomber en défaillance. 2. nettoyer la cuve*. լամանել· անկանել ի զգոնա· ֆ·ելչ·ոչ· 2· ապրել· մաքրել գինուան ներկա· ֆ·ելչ·ոչ· ֆ·ոչ·ելչ·ոչ· ֆ·որ·որ ջ·ոլ·ոլ·ե· 2· ոյս· ֆ·ելչ·ոչ·ոչ· ֆ·ել·ոլ·ե·

Lendine, *sf.* *lente*, f. *2. homme vil*, m. սերմ ոչէոյ· մանր ոչէոյ· * անիծ· 2· այր անարգ· ֆ·ելչ·ոչ· ոչէ ֆ·ելչ·ոչ· 2· ա·ոչ·ե ա·ոչ·

Lendinóso, a, *a.* *plein de lentes. իբ սերմանիք ոչէոյ·* * անծաւս· ֆ·ելչ·ոչ· ·ոչէ·

Lene, a. *doux, ce. paisible.* քաղցր· ֆ·ոչ·ոչ· հ·ել·ոչ· ֆ·ելչ·ոչ·

Leniènte, a. *lénitif, ve.* ճշմարտացնիչ· ցա· ֆ·ոչ·ոչ·ոչ· ոչ·ելչ·ոչ·ոչ·ելչ·ոչ·ոչ·

Lenificamènto, *sm.* *adoucissement*, m. ճշմարտացանիլն· ֆ·ելչ·ոչ·ոչ·ելչ·ոչ·

Lenificare, va. *lénifier, adoucir.* ճշմարտացանել· ֆ·ոչ·ոչ·ելչ·ոչ· քաղցրացուցանել· ֆ·ելչ·ոչ·ոչ·ելչ·ոչ· ֆ·ել·ոլ·ե·ոչ·ելչ·ոչ· ֆ·ոչ·ոչ·ելչ·ոչ·

Lenificativo, a, *a.* *lénitif, ve.* ճշմարտացնիչ· ֆ·ելչ·ոչ·ոչ·ելչ·ոչ·

Lenimento, *v.* Lenificamento.

Lenire, *v.* Lenificare.

Lenità, *sf.* *douceur, humanité*, f. մարդասիրութիւն· քաղցրութիւն· հեզութիւն· ֆ·ոչ· ֆ·ելչ·ոչ· ֆ·ոչ·ելչ·ոչ· ֆ·ոչ·ելչ·ոչ·

Leno, a, *a.* *faible. 2. souple, pliant, e.* տկար· անոյժ· 2· կակուղ· զիրմի առ ֆ·ելչ·ոչ· ֆ·ոչ·ելչ·ոչ· 2· ֆ·ելչ·ոչ· ֆ·ոչ·ոչ·ելչ·ոչ·

Lenocinio, *sm. attrait*, m. Հրապոյրք · ծեղուն։
Lenône, *sm. maquereau*, m. կատա · ձիս · ձիւնիւն ·
Lénsa, *v.* Lenza.
Lénta, *v.* Lente.
Lentaggine, *sf. laurier-tin*, m. վայրենի դաֆնի · խոզոտ տեֆնէ ·
Lentamente, *av. lentement*. յաղ · զանդաղաբար · Հեզութեամբ · ուշբ ուշբ · խօ-ղ խօղ։
Lentare, *va. lâcher, ralentir*. թուլացուցա-նել · թողուլ · ևեչեռնիլ · զղ ևերհիլ ·
Lente, *sf. lentille*, f. *2. loupe, lentille*, f. *3. lentille*, f. *ասպր · 2. ասպիսիրպ ապա-կի · 3. ասպիսիրպ կշիռ կախեալ ի ներքոյ ժամացոյի · պրեմիե · գնեա — ապե · 2. ձերիներ — ձերիներ · 3. — ի ըմբռնո-ղուած ձուձ — ձերիներ · 4. v. Lento.*
Lentezza, *sf. lenteur*, f. զանդազութիւն · Հեզագո-թիւն · խօղ ուշբ · ևեչեռնիլ · — ուշբ ուշբ ·
Lenticchia, *sf. lentille*, f. ասպր · Հրդեհիե ·
Lentiggine, *sf. taches de rousseur, lentil-les*, f. pl. պիսակ · բիծ (երեսաց) · պեծե · էն ·
Lentigginóso, a, *a. qui a des taches de rous-seur. որ ունի պիսակս · պեծոյէ ·*
Lentischio,) *sm. lentisque*, m. Հէրեի · —
Lentisco,) Հէշտ — ուշ ·
Lento, a, *a. lent, e. tardif, ve. paresseux, se. 2. lâche, ralenti, e. յաղ · մեղ · Հանգարտ · յաղուպաղ · ծաղբ · Հեզագ · 2. Հի-ղիւ · լղյն · խօղ · · ուշբ — ուշբ — ուշ-ղուած · 2 · ևեչեռնէ ·*
Bollire, ciucere a fuoco —, *cuire, faire bouillir à petit feu, mitonner. մեղ եփել · եփել մեղ Հրով · ուշ — ուշ ի ևէչ ևէչեռնէ ·*
— *av. lentement. մեղով · զանգաղաբար · խօղ խօղ ·*
Lentore, *sm. v.* Lentezza.
Lenza, *sf. ligne*, f. *2. bande de toile de lin*, f. *մազ · լար կաթիճի · 2. պատան · կտաւ · օչ-ճուէ · ևէի · 2 · ևերէտ · գօղ ·*
Lenzuolo, *sm. drap de lit*, m. *պատաճա-կալ · կոյաս անկոյնդ · ՝ատաւն · լուշ ·*
Leonáto, a, *a. minime clair, tanné, e. ի գոյն առիւծու · խարտեաշ · ֆաճրուս ·*
Leoncello, *sm. lionceau*, m. *2. console*, f. *corbeau, m. առիւծակորիւն · 2. ուս պղնձ-պատուանդան կամարով · ևէ-ևէ — ուշբ · 2. ևերէտ ֆաղաճ ·*
Leoncino, *sm. lionceau*, m. *առիւծակորիւն · առեւծ փոքր · ևէ-ևէ ուշբ ·*
Leóne, *sm. lion*, m. *առեւծ · 2. առեւծ ա-ռաքաճառ · ուշբ · լէր · ևեչ · 2. պէ-ղի ևեչ ·*
Far le volte del —, *o far la leonessa, se promener, en attendant qc. avec une vive anxiété. Ռ.ևի ՀՀ, շատբ գալ ամն կալեալ ինքբ միճեա՛ զանկութեամբ · ևեչոյն — ևէ ևէի · ղանբեր էևէնե՛ ևէ ևեչեռնէ ևեչ ևեչեռնէ · ևեչ ևեչեռնէ ·*
Leonessa, *sf. lionne*, f. *մատակ առեւծ · ոէի ուշբ ·*
Far la —, *v. in* Leone.
Leonino, a, *a. leonin, e. de lion. առիւծա-կան · լէրի · ևեչ ·*
— *léonin (vers)*, m. *(երգ) զեւոդեան, այս ինչն որով կարգացն մարբ նոյն իսկն · լե-ևոն · ֆ-ֆնեէ (ֆ-ևոէ) ·*
Leopardo, *sm. leopard*, m. *յովազատեաւ · ֆաբ · ևեչոէ ·*
Lepade, *sf. lépas*, m. *խեղճորի ինչ · ոէր · զ ֆաղ-ուէբ ևեօճեէ ·*
Lepidamente, *av. facétieusement. խեղկա-տակաբեմամբ · ծագու բանիւք · լոռնեի ևէ · ևեբ-ոբ ևէ ·*
Lepidézza, *sf. facétie*, f. *խեղկատակութիւն · ծագուածու բանիւ · իրբ · լոռնեի · ֆաճաբ-լէի ·*
Lépido, a, *a. plaisant, e. facétieux, se. ծագուածու · ծագու · ախորժանեան · լոռնեի · ևէ-ևէ · ֆոճաճ ·*
Leporajo,) *sm. parc où l'on tient des lièvres*,
Leporário,) *etc., m. garenne (des lapins)*, f. *արգելոցք եղեաց · ֆաբ-լաճէի ·*
Lepóre, *sm. grâce*, f. *շնորհք · վայելչու-թիւն · լոռնեի · ևոբ-ոեի ·*
Leporino, a, *a. de lièvre. նապաստակի · ֆաբ-ևոի ·*
Leppare, *va. dérober. գողանալ · լալճաճ ·*
— *vn. s'enfuir. փախչել · ֆալճաճ ·*
Léppo, *sm. fumée de matières huileuses, fumée puante*, f. *ձէնձեր · ֆաբ · ֆօբ-ոոոոո · եի ևէ-ևէ-ևոի ·*
Lepprajo, *sm. celui qui a soin des lièvres qu'on a pris à la chasse. պահապան նա-պատակաց · ֆաբ-լաճ ևեբ-լէ-ևի · 2. v.* Leporajo.
Lepratto, *sm. levraut*, m. *նապաստակի փոքրիկ · ֆաբ-լաճոէ ֆ-ևոէ-ոաճ ·*
Lepre, *sf. e m. lièvre*, m. *նապաստակ · 2. նապաստակ ատեղարուեստ · ևոէ-ևոի · ֆաբ-ևի-ոաբ · 2. պ-ղի ևոէ-ևոի ·*
Pigliar la — col carro, *aller bride en main dans une affaire. կատարել ի գլուխ գա-ծել էրկպնդմուռեթեամբ · յաղ գործել · — ոբ ըբ · ֆաբ-լ ևէ-լէ-ևի ·*
Veder dove la — giace, *trouver le nœud de l'affaire. իմանալ · գտանել զդժուարու-թիւն իրաց · ֆաբ-ևոէ-ևոի ևէ-ևի ևեբ-լ-ևոի ֆաբ-ևոի · լաճ-ոբ-ոբ-ևի ֆաբ-ոբ-ևի ·*
Aver più debiti che la —, *être noyé de det-tes. իճել ընդ բազում պարտս · ոբ-ղ ևէ-ևի ֆ-ոբ-ևի ·*
Far — vecchia, o da — vecchia, *éviter le danger, se tirer du danger. խոյս տալ ի վտանգէն · չեաս գանալ · ևեկ-ևէ-ևոի ևեբ-ոբ-ևի ֆաբ-ևի · ևէ-ևի ևէ-ևի ·*
Leprino, v. Leporino.
Lepróne, *sm. levraut*, m. *նապաստակի փո-ղրիկ · ձաղ նապաստակի · ֆաբ-լաճոէ · ֆաբ-ոաբ · ֆաբ-լաճ ֆաբ-ևոէ-ևոի ·*
Leprôso, v. Lebbroso.
Lercciare, *va. salir. պղտեղել · զազաղաս-ցանել պղտեղ · ևեչեռնիլ · ֆաբ-ոաբ-ոբ-ևի-ոի · ևէ-լէ-ևի ·*
Lércio, a, *a. sale. պղտեղ · պիղծ · ֆաբ-ոաբ · ևէ ·*
Lèro, *sm. ers*, m. *վայրի վիզն · ֆ ոբ-ոբ-ևի ·*
Lesina, *sf. aléne*, f. *2. lésine, épargne sor-dide*, f. *3. sordide, avare. Հեբիեն · 2. ազգութիւն · կծծութիւն · 3. ձղձիմ · ագահ · ոեի · Հեբիեն · 2 · ևոէ-ևոէ-ևի · ֆաբ-ևի · 3 · ևոէ-ևոէ · ֆաբ-ևի ·*

Palla —, o palla di —, *balle*, f. կաշեայ գունդ խաղալու. * ափսէ. Խեղ։

Lesinâjo, } *sm. avare*, m. ագահ՝ կծծի՝ խե-
Lesinante, } ղճուկ՝ խժռօտ։

Lesione, *sf. lesion*, f. վնաս՝ վէրաւորում։

Lesivo, a, a. *(contrat) où il y a lésion.* ուր առած ինչ կայ՝ վնասուելի։

Leso, a, a. *offensé*, e. վիրաւորած՝ տաւնեալ՝ վնասուելի։

Reo di lesa maestà, *criminel de lèse-majesté.* յանցաւոր՝ վիրաւորիչ մեր արքունի՝ թագաւորական գործոց յանցաւոր։

Lessâre, *va. bouillir, faire bouillir.* եփիլ՝ ջրով՝ եռացուցանել՝ պատ գործել. * խաշել։ եռալ։

Lessatûra, *sf. action de faire bouillir.* եփիլն՝ ջրով՝ եռացուցանելն։ եռալ։ խաշալ։

Lessico, *sm. lexique*, m. գիրք անուանց՝ գիրք բարբառոց. * բառգիրք։ լեզուի տիպ։

Lessicografo, *sm. lexicographe*, m. մատենագիր գրոց բարբառոց։ լեզուի տիպոյ հեղինակ։

Lesso, *sm. action de bouillir*, f. 2. *le bouilli*, m. եփելն ջրով։ եռացուցանելն։ 2. պատ եփեալ ջրով։ պատ։ հալածոն։ հալածուած։ 2. հալածոն։ հալածուածք։ իր։ եփելիք։

— a, a. *bouilli*, e. եփեալ ջրով։ պատ։ հալածուած։

Lestamente, *av. testement.* 2. *adroitement.* պրպտագին եղանց։ կարապետի եղանց։ 2. խոհականութեամբ։ լեզուիւրեն իւր։ լեզուի-ճարտարութեամբ։ 2. ճկունն, հիւնի իւր։

Lestezza, *sf. agilité*, f. 2. *adresse, finesse*, m. պրպտագիտութիւն։ կարապետութիւն։ 2. խոհականութիւն։ խորամանկութիւն։ ուիւրեն։ լեզուիւրեն։ ճարտարութիւն։ 2. հնին։ ճկունն։

Lesto, a, a. *leste.* 2. *ruse, fin*, e. *expert.* կարագ։ սիր։ 2. խորամանկ։ ճարտար։ լեզուիւրեն։ ուիւրեն։ 2. ճկուն։ լեզուիւրեն։

Lestrigône, *sm. anthropophage*, m. մարդակեր։ ինանն խելեին։ ոսկերին։

Lesura, *v.* Lesione.

Letâle, *a. mortel*, le. մահաբեր։ խելահարին։ հելեմ։ խելեմ՝ կիսինեն։

Letamâjo, *sm. tas de fumier*, m. *fosse à fumier*, f. աղբեան։ կնդրկելիք։ գետնելիք։

Letamajuólo, *sm. balayeur de rue*, m. մաքրիչ փողոցաց։ ոսկե ինանիւրեն։

Letamâre, *va. fumer, amender.* աղբ արկանել՝ պարարտացուցանել՝ գանդա։ կնդրեւելիք։ կնդրեւ գործ։

Letâme, *sm. engrais*, m. աղբ՝ քակոր։ կնդրեւ։

Letamaniênto, *sm. amendement des terres*, m. պարարտացուցանելն գանդա։ աղբ արկանելն։ կնդրեւելիք։ գետնելիք գործ։

Letaminâre, *v.* Letamare.

Letaminatûra, } *sf. v.* Letaminamento.
Letaminazióne, }

Letaminóso, a, *a. fumé*, e. պարարտացեալ աղբով։ կնդրեւելենիւ։

Letâne, }
Letanie, } *v.* Litanie.

Letargia, *sf. v.* Letargo.

Letargico, a, *a. léthargique*, f. թմրեալ՝ անհեալ՝ քնաս թմրութեան։ * քնասի։ 2. թմրութեան։ ախտագին։ ախտի սերմնից ծագեալ։ 2. ախտի քնաթմբութեան։

Letargo, *sm. léthargie*, f. թմրութիւն՝ քնաս թմրութեան։ քնասթմբութիւն մահաբեր։ * քնասնախիտն։ * թմրացաւ։ ախտի ուիւրեն։ ուիւրեն ախտի։

Leticâre, Leticôso, *v.* Litigare, Litigioso.

Letificâre, *va. réjouir.* ուրախ առնել։ զուարթացուցանել։ լուս։ փերսոր խնդրել։

Letiggine, *v.* Lentiggine.

Letizia, *sf. joie*, f. ուրախութիւն։ բերկրութիւն։ փերսորութիւն։ լուսէնէ։

Letiziare, *vn. se réjouir.* ուրախ լինել։ լուս ըլլալ։

Letizióso, a, *a. joyeux, se.* զուարթ։ խնդալից։ լուս։ փերսոր։

Letteccio, *sm. grabat*, m. յատկ անկողին։ ֆեխո ուրեւելեն։

Lêttera, *sf. lettre*, f. 3. *mot*, m. *parole*, f. գիր։ նշանագիր։ 2. թուղթ։ նամակ։ 3. առաւն։ բան։ հարց։ խոսք։ 2. ուիւրեն։ նամ։ 3. լուսէնէ։ սեւ։

Lettere, *lettres*, f. pl. գրութիւն։ գիտութիւն։ իլէմ։

— di cambio, *lettre de change.* գիր գրաւոյ փոխանց։ գիր փոխոխման։ * գրամագիր։ եւելեմ։

Le sagre lettere, *l'écriture sainte.* սուրբ գիրք։ սիմոն ինանուրեն։ եւլ։ սիմոն։

Belle lettere, *belles-lettres*, f. pl. գրութիւն։ ուսումն գրոց (Յարաբերութեան՝ պետիսիթագոյ՝ գրամարութիւնագոյ Յարաբերութեան)։ խոսոփ նուեսիլեին։

Per onor di —, *pour la forme.* առ ազա. առ երեսս՝ վասն սովորութեանն։ * Տէրն հասիր։ ուսին ոչ ուիւրեն ինչ։ բոլոսոնա ինանեն։ ուսին ազա ինչ։

Letterâle, *a. littéral*, e. նկարագիր՝ նկարագրի (միայ)։ 2. գրոց (բարբառ)։ * գրաբառ։ լուսէնէ։ լուսէնէ (հին)։ 2. սիմոն։

Traduzione —, *traduction littérale.* նկարագրական թարգմանութիւն։ բան առ բան թարգմանութիւն։ լուսէնէ ինեղինուն։ լուսէնէ նա լուսէնէ ինեղինուն։

Letteralmente, *av. littéralement.* 2. *en langue littérale.* բան նկարագրին։ 2. ի գրոց բարբառ։ լուսէնէ հոսուրեն գոբուրուն։ լուսէնէ ան գեհոսուրեն ինեղին։ 2. սիմոն լուսէնէ ինէ։

Letterário, a, *a. littéraire.* գրասէրական։ գրոց։ * գրատար։ գիտնէնէնէ։ խուսին։

Letterato, a, *a. lettré*, e. գրագէտ։ գիտուն։ խնամասէր։ օգնասէր։ լեզուի։

Letteratóre, *sm. un érudit*, m. գրագէտ։ մատենագէտ։ գիտուն։ խնամասէր։ օգնասէր։ հասարակ։ սիմոն գրոց։ նուեսիլ իւր։ լեզուիւրեր։

Letteratûra, *sf. littérature* f. գրութիւն։ ուսումն՝ գիտութիւն գրոց։ գրագիտութիւն։ հասարակութիւն։ —ուսումնասիրեն։

Letterino, *sm. dim. billet galant*, m. *courte lettre*, f. թուղթ կարճագրեալ։ մատչական։ * սանական։ ինեղինուն։ հասարակասոր նամ։

Letteróne, *sm. longue lettre*, f. նամակ՝ թուղթ մեծ։ ուսուն՝ գիտուն նամ։

Lettica, *v.* Lettiga.

Letticêllo, *sm. canapé, lit de repos*, m.

անկողին փոքր· բազմական· ա֊նէ֊ա֊ է֊ա֊ ի֊ա֊ ։ 2· ննջարան, քաղաքական· ննջարան ։

Lettichiero, *sm.* *conducteur de litières*, m. կրելի, քաղաքի պատրաստական· ննջարան ։

Lettiera, *sf.* *bois de lit*, m. 2. *dossier du lit*, m. փայտակերտ ապառ անկողնոյ· 2· ապառասի ի վառ անկողնոյ· ննջարանի ։ 2· ի֊ա֊ ննջարան ։

Lettiga, *sf.* *litière*, f. պատրաստական· դեղապակ լիտիր· ի֊ա֊ ննջարան ։

Lettighière, *v.* Lettichiero.

Lettino, *sm.* *canapé*, m. գահոյք· բազմական գահոյապատկ· ննջարան ։

Lettisternio, *sm.* (convito a cui i gentili invitavano gli dei mettendo le loro immagini su letti apparecchiati intorno alla mensa) *lectisternes*, m. pl. (հանդէս կոչնոց դիցն Հռոմայոց· ի֊ա֊ ննջարանս ։ ննջարանս ։ ննջարանս ։ ննջարանս ։ ննջարանս ։

Letto, *sm.* (letti, *m. pl.* letta, *f. pl.*) *lit*, m. *couche*, f. 2. *lit (d'une rivière)*, m. 3. *fond d'une vallée*, m. անկողին· մահճակ· ննջարան· 2· փոս գետոց· գրկատեղ· գետագործ· 3· յատակ հովոց· ննջարան· ի֊ա֊ ննջարան· 2· ապ ննջարան· ննջարան· 3· ննջարան ։

— del vino, *lie du vin*, f. մրուր, սիկ գինւոյ· ննջարան մրուրոց ։

— del cannone, (t. d'artigl.) *chevet*, m. մակի ապրանոց պատրաստական անօթոց· ննջարան ։

— portatile, *lit de sangles*, m. շարժուն անկողին· հասկ ննջել ննջել ։

Letti fissi, (t. di mar.) *cajute*, f. անկողնոյ տաղաւարաց բնակարանաց· ննջարան ։

Far —, *faire un lit pour appuyer qc.* գնել, արկանել մեկուս, ննջուկս· ննջարան, ննջան ։

Far il letto, *faire le lit*, *accommoder un lit.* արկանել անկողնոս· յարդ արել գանկողնոս· ննջարան ։

Esser o stare fra 'l — e il letticinolo, *être malade*. հիւանդաս լինել· ննջարան ։

— a, *a.* (da leggere) *lu*, *e.* ընթերցեալ· ննջարան ։

Lettorato, *sm.* (uno degli Ordini minori) *l'ordre de lecteur*, m. աստիճան ընթերցչի· ննջարան ։

Lettore, *sm.* *lecteur*, m. 3. *électeur*, m. 4. *professeur*, m. ընթերցողութիւն· ընթերցող· 2· ընթերցիչ· անագնաս· գրականագ եկեղեցւոյ· 3· ընտրող· ընտրելի· 4· ուսուցիչ· վարդապետ· ։ գրասուս· ննջարան ։ 2· ննջարան ։ 3· ննջարանիկ· ննջարան· ննջարան ։ 4· ննջարան· ննջարան ։

Lettoria, *sf.* *professorat*, *grade de professeur*, m. պաշտօն ուսուցչի· վարդապետութիւն· ննջարան ։

Lettuccino, *sm.* dim. *petit lit*, m. անկողնի փոքրիկ· ննջարան ։

Lettuccio, *sm.* *petit lit*, m. 2. *lit de repos*, m. անկողնի փոքրիկ· 2· բազմական· ննջարան ։

Lettura, *sf.* *lecture*, f. 2. *charge de professeur*, f. 3. (t. di stamp.; sorta di carattere per la stampa) *philosophie*. ընթերցուած· ընթերցութիւն· 2· պաշտօն ուսուցչի· 3· ապ կապարեայ նշանագրաց· ննջարան ։ 2· ննջարան· ննջարան· 3· ննջարան ։

Dare una —, *donner une chaire de professeur*. ուսուցչի կարգել· վարդապետ կացուցանել· ննջարան ։ ննջարան ։

Letture, *pl.* *commentaires des lois*, m. pl. մեկնութիւնք օրինաց· օրինաց դիրք ։ ննջարան մեկնութեամբ· ննջարան ։ ննջարան ։

Letturina, *sf.* dim. *lecture courte*, f. ընթերցուածք, արագընթերցուած· ննջարան ։ ննջարան ։ ննջարան ։

Dare una —, *lire à la hâte*. կարճացուցանել ընթերցուած· ննջարան ։ ննջարան ։

Leucantemo, *sm.* *marguerite*, f. ապխտակ անթեմ· ննջարան ։ ննջարան ։

Leucate, *sf.* *agate blanche*, f. ապխտակ սպաս· ննջարան ։ ննջարան ։

Leucojo, *sm.* (fiore) *giroflée*, m. ամփոփ· ։ շուշպակ· ննջարան ։ ննջարան ։

Leuto, Leutessa, *v.* Liuto, ecc.

Léva, *sf.* *levier*, m. 2. *levée*, f. բնակ· ձող· 2· գրաւոցուկ· ։ ընդեր· 3· ննջարան· ննջարան ։ ննջարան ։

— d'acqua, *siphon*, *levier d'eau*, m. կոր խողովակ· ննջարան ։ ննջարան ։

Far — di soldati, *enrôler des soldats*, *faire des levées de troupes*. զօր հանել· զօրաժողով լինել· զօրամարտի առնել· ննջարան ։ ննջարան ։

Mettere — a altrui, *irriter*, *mettre en colère qn.* գրգռել· գայրացուցանել· ննջարան ։ ննջարան ։

Levabile, *a.* *amovible*. շարժելի· զոր մարթի ի բառնալ· ննջարան ։ ննջարան ։

Levadore, *sm.* (t. de' cartai) *leveur*, m. բարձիչ· որ բառնայ, հանէ· ննջարան ։

Levaldina, *sf.* *vol*, m. *filouterie*, f. գողալիութիւն· աւազակութիւն· հանի ննջարան ։

Levamento, *sm.* *le lever*, m. *élevation*, f. 3. *levée*, f. 4. *départ*, m. 5. *retranchement*, *remuement*, m. ձագումն, ելք (արեւու)· 2· վերացումն· ամբառնալն· 3· հանելն· բառնալն· 4· յոտ· երթ· գնացք· 5· զատացումն· որոշումն· ի բաց յապաւէն· ննջարան· ննջարան ։ 2· ննջարան ։ ննջարան ։ 3· ննջարան ։ ննջարան ։ 4· ննջարան ։ ննջարան ։ 5· ննջարան ։ ննջարան ։

— d'un campo, *décampement*, m. յա զօրաբառնալ ընծայի· ննջարան ։ ննջարան ։

— d'un assedio, *levée d'un siège*. բառնալ պաշարման· յետս կալն ի պաշարմանէ· ննջարան ։ ննջարան ։

Levante, *sm.* *le levant*, *l'orient*, m. 3. *l'est*, m. արեւելք· արեւելակողմն· ելք արեւուն· 2· արեւելք· երկիր· աւիսարհ, կողմն արեւելից· արեւելեայք· 3· հոգմ արեւելից· յոտ· ննջարան ։ ննջարան ։ 2· ննջարան ։ ննջարան ։

Լեւանթեան. ածական. 3. Լեւանթեան քամի.

— a. qui se leve. որ յառնէ. որ ելանէ. ըմբռնող.

Levantino, a. du levant. արեւելեան. արեւելեայ. Լեւանթեան. ածական (Լեւանթեան քամի).

Levare, va. lever, elever. 2. ôter, emporter; enlever (une tache). 3. chasser qn. 4. défendre, prohiber. 5. porter (en parlant des bêtes de charges, etc.) ամբառնալ. վերացուցանել. Հանել, ունել ի վեր. բարձրացուցանել. 2. ի բաց քաշել. բառնալ ի միջից. Հանել. Ջնջել (գրչի). 3. Մերժել. 4. արգելուլ. արգել առնել. զգուշացուցանել. 5. առնել. կրել. Թողուցանել. Հօթոչ ածուցանել. Հեռուցանել. 2. Թողուցանել. (Լեռներէն) Լեւանթել. 3. ոեի Լինել. Ջնջել. 4. Հոռանել Լինել. Ջոյ Լերկրել. 5. (Լեռ.) Թողուցանել.

— il romore, faire du bruit. ամբառնալ յաղագանել. Լուռեան Լինել. Թողուցանել Լեւանթել.

— voce, faire courir un bruit. լուր, Հռոմ. Հանել. ոեր հնչեցնել լաւ Լինել.

— milizie, genti, enrôler des soldats. զօրամբոյս. զինի վաճառ բազում. ոեր Հաւաքել.

— dal sacro fonte, tenir un enfant sur les fonts. ընդունել. առնուլ ի սուրբ աւազանէ. Ի Քրիստոս բլուլ. ասպոնջ ելնել.

— mercanzie, acheter des marchandises. բառնալ. գնել վաճառս բազում. ոեր գնել ցՀաճ Լինել.

— il capo, s'enorgueillir. գլուխ, հպիլ. ի ամբառնալ. դալ Թողուցանել.

— capo, bouillir, fermenter. եռալ. փրփրել (գինւոյ). (Լեռներէն) Թողուցանել. ոեր եռացնել.

— la pianta d'un edifizio, lever le plan d'un bâtiment. Նկարել գլխաւոր չինուածոց. ոեր ոեի Լինել Լեռներէն.

— le tende, lever le camp. Թողալ զօրաց. չուել բանակին. ոեր Թող Լերթալ.

— la lepre, ecc. faire lever un lièvre, etc. գառան, յայտ ածել (գնապատասխան). Ելանել զոյն. զրկոյս Լերթալ.

— fiamma, o il bollore, commencer à s'allumer, à bouillir. սկսանել վառել. եռալ. Ելանել Թողուցանել. Թողուցանել զուլեան.

Levarla del pari, ne rien gagner et ne rien perdre. չառնել ինչ եւ ոչ կորուսանել (ի խաղս). Նի Թողուցնել ոի Թող Լինել.

— v. imp. importer. փոյթ Լրնել. Ոեի ինչ Լինել. Թոյլ օլնի.

Ciò poco leva, cela importe peu. չէ ինչ փոյթ. Հաճելի ոեչիւ.

— sm. (t. di pitt.) pondération sur un pied, f. ձիով տասից կանգուն կալն (ի ծկաթս). Ելանելոյեան ոեր ոոյ Թողնելոյ տարբ.

Levarsi, vp. s'élever. 2. se lever, se mettre debout. 3. se lever, sortir de lit. 4. reparaître, revenir. 5. se lever, commencer à paraître. 6. partir, s'en aller. 7. se soulever. վերանալ. ամբառնալ. Ելանել. 2. կանգնել. յառնել կալ. յառնել. 3. յառնել. Ելանել յանկոզոյց. 4. Ներանդաւ երեւել. յայտ գալ. 5. Ելանել. Ծագել (արեւու). 6. Մեկնել. Երթալ. 7. յառնել. ընդդէմ. Թողուցանել. Ելանել. 8. այլ Թողուցանել. Ելանել. 9. Ելանել. Թողուցանել. Ելանել. 10. Ելանել. Թողուցանել. Ելանել. 11. (Լեռ.) Ելանել. 12. Ելանել. Ելանել. 13. Ելանել. Ելանել. 14. Ելանել. Ելանել. 15. Ելանել. Ելանել. 16. Ելանել. Ելանել. 17. Ելանել. Ելանել. 18. Ելանել. Ելանել. 19. Ելանել. Ելանել. 20. Ելանել. Ելանել. 21. Ելանել. Ելանել. 22. Ելանել. Ելանել. 23. Ելանել. Ելանել. 24. Ելանել. Ելանել. 25. Ելանել. Ելանել. 26. Ելանել. Ելանել. 27. Ելանել. Ելանել. 28. Ելանել. Ելանել. 29. Ելանել. Ելանել. 30. Ելանել. Ելանել. 31. Ելանել. Ելանել. 32. Ելանել. Ելանել. 33. Ելանել. Ելանել. 34. Ելանել. Ելանել. 35. Ելանել. Ելանել. 36. Ելանել. Ելանել. 37. Ելանել. Ելանել. 38. Ելանել. Ելանել. 39. Ելանել. Ելանել. 40. Ելանել. Ելանել. 41. Ելանել. Ելանել. 42. Ելանել. Ելանել. 43. Ելանել. Ելանել. 44. Ելանել. Ելանել. 45. Ելանել. Ելանել. 46. Ելանել. Ելանել. 47. Ելանել. Ելանել. 48. Ելանել. Ելանել. 49. Ելանել. Ելանել. 50. Ելանել. Ելանել. 51. Ելանել. Ելանել. 52. Ելանել. Ելանել. 53. Ելանել. Ելանել. 54. Ելանել. Ելանել. 55. Ելանել. Ելանել. 56. Ելանել. Ելանել. 57. Ելանել. Ելանել. 58. Ելանել. Ելանել. 59. Ելանել. Ելանել. 60. Ելանել. Ելանել. 61. Ելանել. Ելանել. 62. Ելանել. Ելանել. 63. Ելանել. Ելանել. 64. Ելանել. Ելանել. 65. Ելանել. Ելանել. 66. Ելանել. Ելանել. 67. Ելանել. Ելանել. 68. Ելանել. Ելանել. 69. Ելանել. Ելանել. 70. Ելանել. Ելանել. 71. Ելանել. Ելանել. 72. Ելանել. Ելանել. 73. Ելանել. Ելանել. 74. Ելանել. Ելանել. 75. Ելանել. Ելանել. 76. Ելանել. Ելանել. 77. Ելանել. Ելանել. 78. Ելանել. Ելանել. 79. Ելանել. Ելանել. 80. Ելանել. Ելանել. 81. Ելանել. Ելանել. 82. Ելանել. Ելանել. 83. Ելանել. Ելանել. 84. Ելանել. Ելանել. 85. Ելանել. Ելանել. 86. Ելանել. Ելանել. 87. Ելանել. Ելանել. 88. Ելանել. Ելանել. 89. Ելանել. Ելանել. 90. Ելանել. Ելանել. 91. Ելանել. Ելանել. 92. Ելանել. Ելանել. 93. Ելանել. Ելանել. 94. Ելանել. Ելանել. 95. Ելանել. Ելանել. 96. Ելանել. Ելանել. 97. Ելանել. Ելանել. 98. Ելանել. Ելանել. 99. Ելանել. Ելանել. 100. Ելանել. Ելանել.

Levitico, *sm.* *levitique*, m. գիրք ղեւտացւոց, ղեւտական · ղեւտիկն գիրք · ՝ի՞ՊԵՒ-Լ-ՆԵԳ·։

Lèvre, *v.* Lepre.

Levriera, *sf.* *levrette*, f. *lévrier*, m. շուն.

Levriero, *sm.* տգեղ որսական · պատկան · ՚ի-Լեան ՆապԷՊԸ· ղաՀԱ·։

Lézia, *sf.* (costume pieno di mollezza e di

Lézio, *sm.* affettazione) *mignardises*, *caresses*, f. pl. պչրանք · քնքշանք · ՒՆՒՆ-ԴԱՆՔ·։

Lezione, *sf.* *lecture*, f. 2. *leçon*, f. ընթերցուած · ընթերցուած· 2 · ՀամաՀ· ուսումն· * դաս · ՀԱՒԱՆԱ· 2 · ՊԲո։

Leziosaggine, *sf.* *mollesse*, f. քնքշանք · դրդռութիւն · ՆՈՒԼԱԼԱՔ · ԻՆՒՆԻՒԹ·։

Lezioso, a, a. *délicat*, *mignard*, *e. ny* քնքշոյ· ny պչրե· գիրգ · ՒՆՒՆ ՆԲՒՆ-ՆԵՒ· ՆՈՒԼԱԼ·

Lezzare, vn. *puer.* Հառիչ · ժանտ Հատ Հարկանել · ԻՆՒՆԱ· ՁԵՒ· ԻՆՒՆԱ·։

Lezzo, *sm.* *puanteur*, f. ժանդաՀոտութիւն · ժանտ Հոտ · ՁԵՒ·, ՊԲո ԻՆՒՆ·։

Lezzoso, a, a. *fétide.* ժանդաՀոտ · ԻՆՒՆ·։

Li, *av.* *là*, *dans ce lieu.* 2. *de là.* անդ· անդԷն · յայնմ կողմն · անդր · 2. անտի · ՃԱՒ· ՊՐՈՒ· ՕՐՈՒ· 3 · ՕՐՈՒՆ·։

Li, *m.* (pl. dell' articolo II, p. e. li cuori) *les* (*cœurs*). (տիրտիկն · ՒՒ-ՐՒԵՆ)ՒԲԸ·

— *pr. m. lui*, *à lui.* 2. *les*, m. pl. ՆՄա· 2 · ՂԱՒԱ· ՃԱ· 2 · ՃՈՒԸ·։

Liale, Lianza, *v.* Leale, ecc.

Libagione, *sf.* *libation*, f. Նուէր · ՀԼՈՒԱՑՈ (գինւոյ) ի պատարագ գիրց · ԻՐՆՆԵՐ ԻՒՒԷՒՆ ՒՒՆ (ՒԲՐԱՆ) ԳԵՏԻՑ·

Libamento, *sm.* *libation*, f. Նուէր · գինի կամ այլ ինչ ի պատիւ գից Հեղեալ · ԻՐՆՆԵՐ ՒՒ-ՒԷՒՆ ԻՒՒՆ ԳԵՏԻՑՆ ՒՐՐՈՑ·

Libamina, *sf.* *pl.* *parfums*, m. pl. խունկք · բոյրք · ՊՐՈՒՐՔ · ԲԱՒՒԵՐ·

Libare, *va.* *goûter.* 2. *faire des libations.* Նայտել · գինւոյ առնուլ ՚ի պատիւ շրթն անդ. 2. Նուագ նուիրել (գինի) ի պատիւ գից· ՈՒ ՊՐՈՒ-ՆԱՑՔՆ ԳԵՏՈՑ· 2. ԻՐՆՆԵՐԵ (ՒԲՐԱՆ) ՈՐՈՒՐԵ·

Libazione, *v.* Libagione

Libbia, *sf.* *branche d'olivier qu'on a élaguée*, f. *gnarled one* ՃԻՒՒԵՆՒՑ· ՊՐՈՒՆՔ · ՀԷ ՂԻՒՒԻՒ ՊՐԸ·

Libbra, *sf.* *une livre*, f. լիտր · ԼԻՏՐ · ԴՀՈՒ· ՐԻՒ·

Libecciata, *sf.* *coup de vent du sud-ouest*, m. *mauvais temps du sud-ouest*, m. ՀԱՐՒԱՆԴ ՊՐՈՒՆԱԿ ԱՐԵՒՄՏԱՀՈՒՍ ՀԱՐաւոյ· ՊՈՒՅԷ ԲԷՂԱՒԻՒՆ ԱՐԵՒՄՏ ԻՒՐՈՎ · ԱՐԵՒՄՏ ԼՈՒՏ·։

Libeccio, *sm.* *sud-ouest*, m. *nord-ouest*, m. ԱՐԵՒՄՏԱՀՈՒՍ ՀԱՐաւոյ · ՊՈՒՅԷ ԲԷՂԱՒ · ՂՈՒՏ·։

Libellista, *sm.* *libelliste*, m. *or* յօրինէ գիրս ի՚ն ՀԱՄԱՆԱՆԱՑ· ny գրէ պարսաւանս · ՀԱՒԱՆԱ· ՊԲո · ՀԱՒԱՆԱՑԲ ԲԱՒՒԵ·

Libello, *sm.* dim. *petit livre*, m. 2. *demande en justice*, f. 3. *libelle*, m. փոքր գիրք· ՄԱՐՏԱԿ· * ԳԻՐԱՊԻ· 2. ՀՒՆԳՈՒԱԿԱՔ · գիր պարտականաց ի դատաստան· 3· ի՚ն ՀԱՄԱՆԱ-Նաց գիր ny պարսաւիչ· 2. ԼԻՒՒՈՒՒԻՒ ՊՐՈՒ-ՀԱ· ՒՒՆԻՒՆ ԳԻՐՈ· 3· ՀՒՆԳ ՒՒՈՒՐ·

— famoso, infamatorio, *libelle diffamatoire*, m. ի՚ն ՀԱՄԱՆԱՆԱՑ գիր· գիր եպերանաց· * ԲՐՊԻՆԱՑՈՒՆ ՀՐՏԱՆ· ՀԱՒԱ· · ՆՈՒ ՀԱՒԱԼԵՐ ՒՒՈՒՐ·

Libente, *a.* *qui fait qc. volontiers.* որ կամաւ գործէ ինչ· ՒՒՊԵՒ ԻԼԻ ԼՒԼԻԵՒ·

Liberagione, *sf.* *délivrance*, f. փրկութիւն · ՒՒՐՒՈՒՐԱ·

Liberalaccio, a, *a.* *prodigue.* վատնիչ· ՒՈ· ՐԻՒ· ՆԵԼԵՔ ՒՒՊԻ·

Liberale, *a.* *libéral*, *e. généreux*, *se.* 2. *humain*, *poli*, *e.* 3. *licencieux*, *se.* առատաձեռն · պարգեւատիս · ազնուական · 2 · մարդասէր · քաղցր · 3 · անառակ · արձակ · ԲԱՒԱՒՈՒՆԱԿ · ՁԵՒԱՐԵՐ · ՈՒՐԱՒ ՊԲՈ · 2 · ԼՐԻՒԻ· ՒՒՈՒՒԻՒՆԵՐԻՒ· 3 · ԼՈՒՒ · ԲԱՒԱՒՈՒ·։

Arti liberali, *arts libéraux*, m. ազատ. ազնուական արուեստք · ՒՒՈՒՒԻ ՆԵՒԻՒՆԵՐ, ԼԻԲԻՒՆԵՐ·

Liberalità, *sf.* *libéralité*, *générosité*, *bienfaisance*, f. 2. *libéralité*, f. *don*, m. առատաձեռնութիւն · առատամտութիւն կամից· ազնուականութիւն · բարեսիրտութիւն · 2 · պարգեւ · ձիր · ԲԱՒԱՒՈՒՔ · ՁԵՒԱՐԵՐՈՒԹԻՒՆ · ՈՒՐԱՒՈՒԹԻՒՆ · 2 · ՀՒՆ ՈՒԲԼ· ՈՒԲԼԵՔ·

Liberalmente, *av.* *libérament.* 2. *absolument.* ազատ. ազատաբարոյապէս · ՀԱՄԱՐՁԱԿ · ԱՆ-ԱՒՈՐ · ԱՒԱՐԴԻՒ· 2 · ՈՐ ի բաց բարձեալ · ՀԱՄԱՐՁԻ· * բացարձակապէս · ԲԱՐԵՐԱՐԱՒՈՒԹ · ՆԵՐԻՒՆԻՑ· ՈՒԱՒԱԼԵՐԵՆ · 2 · ՈՒԼ ՒՒՊԻՆԱ· ՈՒԼԻ· ՈՒԼԻՒՆ·

Liberamento, *sm.* *délivrance*, f. փրկութիւն · ազատելն · ՓՈՒՐԵԼ· ՒՒՐՒՈՒՐԱ·

Liberare, *va.* *délivrer*, *sauver*, *tirer*, *laisser aller.* 3. *libérer*, *livrer*, *adjuger.* ազատել· փրկել· ապրեցուցանել· ի՚ն ԹԱԿԵԼ· ՀԱՆԵԼ· ԱՐձակել· 2· ՀանԵԼ (ի ձառայութենէ)· ազատ առնել· ի՚ն ԹԱԿԵԼ (ի պարաւոյ)· 3· ապ ալեաց ա՚ն ալեան ՀանուցանԻՑ ՀամՀամուր ազատ· ՓՈՒՐԵՑՈՒԱ· ՆԵՐՈՒՈՒԱ· 2· (ՊՐՈՒՆԱԿՈՒԱ) ՓՈՐՈՒՈՒԱ· 3· ՓՈՒՐԵՑՈՒԱ ՀԱՒԱՆԵԼ ՀԱՒԱՆԱ·

Liberatore, *sm.* ‖*sauveur*, m. *libératrice*, f.

Liberatrice, *sf.* ‖ազատիչ· փրկիչ· ՓՈՒՐԵՑՈՒՉ· ՆԵԼ·, ՈՒԼ ՒՒՊԻ·

Liberazione, *sf.* *délivrance*, f. ազատելն · փրկութիւն · ՓՈՒՐԵԼ· ՆԵԼ·

Libercolo, *sm.* *mauvais livret*, m. փոքր փորձ եւ յոտ· ՁԵՒ· ՈՒՐՈՒՈՒԱՔ·

Libero, *a*, *a. libre*, *indépendant*, *e.* 2. *sincère*, *ingénu*, *e.* ազատ· ազնուական · ինքնիշխան · ինքնագործ ազնիւսի (քաղաք)· 2· յոյժ ապուշ· միամուտ· ազատ· ՁԵՒԱՒ ՊԲՈ·ՀԱՒԱ· 2· ՈՒՁԱՒԱՒՈՒ· ՀԱՒԱՐ· ՈՒՐՈՒՈՒԱ·

Aria libera, *air ouvert*, *serein*, m. աբնակ օդ · երկինք յատակ· ՈՒՐՒ յատկոց · ՈՒՁԵ· ՒՒՈՒՒ ՀԱՒ·

Alla libera, *librement*, *hardiment.* Համարձակ· անվախիւն · ՈՒՐՈՒՒՆԱՒ· ՓՈՐՈՒՈՒԱՒ·

Libertà, *sf.* *une affranchie*, f. ազատեցեալ յազատելէն Հաճոյ, ազատեալ· · ՈՒՐՒ · ՈՒՐՈՒՁ ՀՅԱՆԱՒ· ՀԱՒԱՁ·

Libertà, *sf.* *liberté*, f. ազատութիւն· անձն·

խրճասենեակ. 2. հիմնարկ ազիական թիւն, ազատամերձ քաղաքի, քաղաքացիական ազատութիւն. համալսարանական կենաց. 2. ազատամերձ (տառապեալ) անձ. ազատութիւն. ազատամերձ կենաց. 2. համալսարանական կենաց.

Libertinismo, *sm.* libertinage, m. licence, f. անազանդութիւն. խառնակեցիկ կենաց. ընդհանրական անկարգութիւն. 2. ազատամերձ կենաց.

Libertino, a, *a.* affranchi, e. ելեալ. ազատալ յազատութիւն. ծառայութենէ ազատեալ. ազատ. — *sm.* un affranchi, m. 3. libertin, licencieux. ազատասէր ի կերպարանս. 2. որդի ազատելոյ ուրուք. 3. լիակ. խառնակեցիկ. ազատ տիւն. 2. ազատ ընթացս. 3. ճշմարտախօս. ճշմարտասէր.

Liberto, *sm.* un affranchi, m. ազատեալ. ծառայ յազատութիւն հատուցեալ. * ազատաց գիր. ազատ. ազատ խոհականութեան.

Libidine, *sf.* debauche, volupté, f. տարփածանկութիւն. խառնակեցիկ կենաց. ախորժ. ցանկութիւն. խոհականութիւն.

Libidinosamente, *av.* lasciferement. լկտաբար. անազան ցանկութեամբ. գիշատութեամբ. ագահութեամբ. ճաշակութեամբ.

Libidinoso, a, *a.* lascif, ve. voluptueux, se. շռայլական. պոռնկասէր. անազան. ճշմարտասէր. ագահ. ճաշակասէր.

Libistico, *sm.* (pianta) liveche, f. կապուկեղ. խոտ ներկելոյ. * կլուխ. 3. հիմք. կղզոյ ատենապետին. լիտրի. ըմբիլ. 2. ծիրանագոյն. 3. գիշատ. գիշատիչ գազան.

Libito, *sm.* volonté, f. gré, m. հաճոյք. կամք. իրիւ. կերտիւ.

A —, *à volonté*, *au gré*. ըստ կամս. ըստ հաճոյս. իրիւն կամ կերտիւ.

Libra, *sf* une livre, f. 2. balance, f. լիտր մի. 2. կշիռ. կշռոյթ. * կշռոյ. 3. կշիռք. կշռոյ ատենապետին. լիտրի. ըմբիլ. 2. ծիրանագոյն. 3. գիշատ. գիշատիչ գազան.

Tener in —, *tenir en équilibre*. հաւասարակշռիլ. անել. հաւասարակշիռ գործել. պինդ կենալ. պէտ ընդհանուր ի հաւասարակշռութեան.

Libraccio, *sm.* mauvais gros livre, bouquin, m. լոգի մատեան. անպէտ գրոց. ծիրանագոյն. գիշատ.

Libraino, *sm.* petit libraire, m. փոքր կամ անպատ վաճառական գրոց. գիրքերի ծախողական. գիրքագէտ.

Librajo, *sm.* libraire, m. գրոց վաճառական. * գրքավաճառ. գիրքագէտ. տոհմագէտ.

Libramento, *sm.* balancement, m. կշռութիւն. ծանրութիւն.

— della luna, libration, f. երեւեալ ամանաւոր լուսնի ի վերայ իւրոց առանցիցն. ընթացքին ծանրութիւն. ոչ ըստ սիրելի հիւանդի ընթացիկ ելևէջիցը.

Librare, va. peser. կշռել. ծանրութիւն.

Librársi, *vp.* se balancer. լինել, կալ հաւասարակշիռ. պինդ ոչնչի.

— sull' ali, *se balancer*, *se soutenir sur les ailes*. սաւառնել. թեւս ի վերայ օդոց. (ի—ելոյ) ծանրացուբ ելեալ հանգստ ոտանաւորի.

Libraria (mercatura), *sf.* librairie, f. վաճառականութիւն գրոց. * գրքավաճառութիւն. գիրքագիրութիւն.

Librazione, *sf.* v. Libramento.

Libreria, *sf.* bibliotheque, f. 3. librairie, f. մատենադարան. գիրանոց. * գրքատուն. 2. բազում մատենից. ժողով գրոց. 3. խանութի գրոց. 4. վաճառականութեան գրոց. * գրքավաճառութիւն. գիրքավաճառ. 2. գիրք. տետր. 3. գիրքագիր տետրաշինող. հոգաբարձ. 4. գիրքագիրութիւն.

Librettine, *sf.* pl. livret, *m.* opuscules, *m. pl.* թղթակտոր գրոց. տետրակ.

Librettino, **Libretto**, *sm.* dim. petit livre, m. փոքրիկ գիրք. * գրքոյկ. գիրքոյկ. գիրք. տետրակ. գրքոյկ. գիրքագիր տետրակ.

Libricciuolo, *sm.* barbouilleur de livres, m. ապատիպ գրոց. գնահատ մատենադիր. ամբիծ գիրքագէտ.

Libro, *sm.* livre, m. 2. (t. di botan.) liber, m. գիրք. մատեան. գրոց ընթերցութիւն. գիրք. 2. ներքին կողմն կեղեւոյն. ուղիղ. ուիղ. 2. տետրակ. գրոց ընթերցութիւն.

Mettere al —, *écrire sur le livre*. ի մատեան դարձանել. գիրացուցանել. ուղիղ գրել. գիրքագիր ընթերցութիւն.

Tener il —, i libri, *tenir les livres*. անել գիրացուցանել. գիրացուցանել. գիրքագիր ընթերցութիւն.

Libróne, *sm.* gros livre, m. մեծ մատեան. գիրքագիր տետրակ.

Licáfro, *sm.* wolfram, m. գայլափրփուր. (մետաղ ըստ քրմական.) գիրքագիր. (տեսիլ գիրքագիր տետրակ.)

Licantropia, *sf.* (t. di med.) lycanthropie, f. գայլ ախտ. (ախտ ըստ գեղարուեստի.) գիրքագիր տետրակ. (տեսիլ ոչ ըստ տետրակ.)

Licántropo, *sm.* lycanthrope, m. գայլ ախտի. լկտաբար գիրքագիր տետրակ. գիրքագիր տետրակ.

Liccia, *v.* Lizza.

Licciajuola, *sf.* tourne-à-gauche, m. երկաթի գործի վառ գասատուն ազգայ տեսակ. տետրակ գիրքագիրութեան ազգ տետրակ.

Liccio, *sm.* lisse, f. ազգ. ոլորտ.

Alto o basso —, *haute ou basse lice*, f. կրկին ազգ անկատար ազգայ. ելէ ընթացիս ելևէջ տետրակ.

Licenza, *sf.* permission, faculté, f. 2. congé, m. 3. libertinage, m. licence, f. 4. (figura di rett.) licence, f. գիրացուցանել. ընդհանրական գիրքագիրութիւն. 2. հրաժեշտ. հրամանն երթալոյ. 3. անազանութիւն. ազատասէրութիւն. 4. տետրակ. գիրքագիրութիւն. (կերպարանք ըստ տետրակագրութեան.)

— poetica, *licence poétique*, f. ի ազատութիւն ազատամերձ գիրքագիրութեան. ազատութիւն ազատ ի կանոնաց. ոտանաւորի. ազատ ի կանոնաց.

Licenziamento, *sm.* licenciement, m. արձակ. ազատութիւն. 2. բաժանում. ազատութիւն. ազատամերձ գիրքագիրութեան.

Licenziare, *va.* congédier, renvoyer, chasser. արձակել. ազատել. 2. բաժանել. ազատամերձ գիրքագիրութեան. ազատամերձ գիրքագիրութեան.

Licenziarsi, *vp.* prendre congé. առնել հրաման երթալոյ. հրաժեշտ խնդրել. ազատամերձ գիրքագիրութեան. ազատամերձ գիրքագիրութեան.

Licenziato, *sm.* licencié, m. արձակեալ. ազատեալ. ազատամերձ գիրքագիրութեան. ազատամերձ գիրքագիրութեան.

Licenziatura, *sf.* licence, f. արձակութիւն. ազատութիւն. ազատամերձ գիրքագիրութեան. ազատամերձ գիրքագիրութեան.

Licenzioso, a, *a.* licencieux, se. անազան. ազատասէր. ազատամերձ գիրքագիրութեան. ազատամերձ գիրքագիրութեան.

Licenziosamente, *av.* licencieusement. անազանաբար. ազատասէրաբար. ազատամերձ գիրքագիրութեան. ազատամերձ գիրքագիրութեան.

Licenziosità, *sf.* licence, f. անազանութիւն. ազատասէրութիւն. ազատամերձ գիրքագիրութեան. ազատամերձ գիրքագիրութեան.

Licerta, *sf.* lezard, m. ոզնի. ոզնեաց տեսակ. ոզնեաց տեսակ.

Lichene, *sm.* lichen, m. ոզնեաց տեսակ. ոզնեաց տեսակ.

Licheno, *sm.* v. Lichene.

Lichenoide, *a.* lichenoide. ոզնեաց տեսակ. ոզնեաց տեսակ.

Lichenoso, a, *a.* lichenoide. ոզնեաց տեսակ. ոզնեաց տեսակ.

Licitamente, *av.* licitement. ազատաբար. ազատասէրաբար. ազատամերձ գիրքագիրութեան. ազատամերձ գիրքագիրութեան.

Licitare, *va.* licitare. ազատել. ազատասէրել. ազատամերձ գիրքագիրութեան. ազատամերձ գիրքագիրութեան.

Licitazione, *sf.* licitation, f. ազատութիւն. ազատասէրութիւն. ազատամերձ գիրքագիրութեան. ազատամերձ գիրքագիրութեան.

Lícito, a, *a.* licite. ազատ. ազատասէր. ազատամերձ գիրքագիր. ազատամերձ գիրքագիր.

Licitore, *sm.* licitateur, m. ազատ. ազատասէր. ազատամերձ գիրքագիր. ազատամերձ գիրքագիր.

Licnide, *sf.* lychnide, f. ազատ. ազատասէր. ազատամերձ գիրքագիր. ազատամերձ գիրքագիր.

Licnite, *sf.* lychnite, f. ազատ. ազատասէր. ազատամերձ գիրքագիր. ազատամերձ գիրքագիր.

Licnoide, *sf.* lychnoide, f. ազատ. ազատասէր. ազատամերձ գիրքագիր. ազատամերձ գիրքագիր.

Licnoscopio, *sm.* lychnoscope, m. ազատ. ազատասէր. ազատամերձ գիրքագիր. ազատամերձ գիրքագիր.

Licofrone, *sm.* lycophron, m. ազատ. ազատասէր. ազատամերձ գիրքագիր. ազատամերձ գիրքագիր.

Licopodio, *sm.* lycopode, m. ազատ. ազատասէր. ազատամերձ գիրքագիր. ազատամերձ գիրքագիր.

Licopsi, *sf.* lycopsis, f. ազատ. ազատասէր. ազատամերձ գիրքագիր. ազատամերձ գիրքագիր.

Licore, *sm.* liqueur, f. ազատ. ազատասէր. ազատամերձ գիրքագիր. ազատամերձ գիրքագիր.

Licoreria, *sf.* liquoriste, m. ազատ. ազատասէր. ազատամերձ գիրքագիր. ազատամերձ գիրքագիր.

Licoroso, a, *a.* liquoreux, se. ազատ. ազատասէր. ազատամերձ գիրքագիր. ազատամերձ գիրքագիր.

Licosa, *sf.* lycose, f. ազատ. ազատասէր. ազատամերձ գիրքագիր. ազատամերձ գիրքագիր.

Licosi, *sf.* lycosis, f. ազատ. ազատասէր. ազատամերձ գիրքագիր. ազատամերձ գիրքագիր.

Licotomia, *sf.* lycotomie, f. ազատ. ազատասէր. ազատամերձ գիրքագիր. ազատամերձ գիրքագիր.

Licotomo, *sm.* lycotome, m. ազատ. ազատասէր. ազատամերձ գիրքագիր. ազատամերձ գիրքագիր.

Licrasia, *sf.* lycrasie, f. ազատ. ազատասէր. ազատամերձ գիրքագիր. ազատամերձ գիրքագիր.

Licrasio, *sm.* lycrase, m. ազատ. ազատասէր. ազատամերձ գիրքագիր. ազատամերձ գիրքագիր.

Licrasite, *sf.* lycrasite, f. ազատ. ազատասէր. ազատամերձ գիրքագիր. ազատամերձ գիրքագիր.

Licrasoide, *sf.* lycrasoide, f. ազատ. ազատասէր. ազատամերձ գիրքագիր. ազատամերձ գիրքագիր.

Licrasoscopio, *sm.* lycrasoscope, m. ազատ. ազատասէր. ազատամերձ գիրքագիր. ազատամերձ գիրքագիր.

Licrasoscopo, *sm.* lycrasoscope, m. ազատ. ազատասէր. ազատամերձ գիրքագիր. ազատամերձ գիրքագիր.

Licrasoscopio, *sm.* lycrasoscope, m. ազատ. ազատասէր. ազատամերձ գիրքագիր. ազատամերձ գիրքագիր.

Licrasoscopo, *sm.* lycrasoscope, m. ազատ. ազատասէր. ազատամերձ գիրքագիր. ազատամերձ գիրքագիր.

կէնէ։ Տրամէ՛լ. տալն Տրաման եր֊ի՛ալ։ Եալ Վերա֊ ի՛ն֊նէրն։

Licenziare, *va.* licencier, congédier. 2. permettre. արձակել։ Տրաման տալ երի՛ալ։ 2. Դներել, ի՛ալ տալ, եալ ջօ֊ա֊ ի՛ն֊նէրն Վերա֊։ 2. Են Վերա֊։ ջօ֊ Վերա֊։

Licenziarsi, *vp.* prendre congé. Տրաժարել։ Տրաժէ՛ալ ի՛անդրել, առնու։ ի՛ն֊նէրն ան֊ի֊ Տարէ՛ալ։

Licenziato, a, a. congédié, e. Տրաժարեալ։ արձակեալ։ ի՛ն֊նէրն ա֊ած։ Տարէ՛ալ։

— sm. licencié, qui a pris sa licence. Տրապարան ուսանող առեալ իշխանութիւն։ ի՛ն֊նէրն ի֊ա֊ Վերա֊։

Licenziatúra, *sf.* licence, f. իշխէն Տրապարան կամ ուսանքիւ. ի֊ա֊ Վերա֊ան ուսանցանէալ։ ի֊ա֊ Վերա֊ան է֊նէն, ի՛ն֊նէրն։

Licenziosamente, *av.* avec trop de liberté. 2. licencieusement, dissolument. բացա֊ Տանքաւորութեամբ։ կարի մեծ ազատութեամբ։ 2. անկարգ ցանկութեամբ։ արձակաբանաբար։ Տէրէն ազատ։ ջ֊ճանչ֊ Տարէ՛ն։ 2. ան֊ճէրէն իւր֊ ջ֊ան֊ան֊ի֊։

Licenziosità, *sf.* libertinage, m. անառականութիւն։ չնայելութիւն, թառնակեցիկ կեանք։ ի֊ճէրէն֊ան֊։ ան֊ճէրէն֊ան֊։

Licenzióso, a, a. licencieux, se. անառական։ չայելեալ։ անկարգասան։ ճէրէն ան֊ճէ֊ն֊ճէրէն ճէ֊ճ֊։ ր֊ան֊ան֊։

Licéo, *sm.* (luogo pubblico dove insegnasi filosofia) lycée, m. վարժարան, գիտան վիճակասիրից։ ի֊ճէրէն֊ան֊ճէրէն ճ֊ան֊ան֊։

Licére, *v. imp.* (si usa Lice) il est permis. արժան է։ օրէն է։ Տ֊ճէ֊ ա֊ի֊ Վ֊ճէ֊։

Lichène, *sf.* (t. di botan.) lichen, m. քարաքօս, մանուռ. (վայտից, քարանից)։ ի֊ա֊ան֊ի֊ ի֊ան֊ան֊։

Licì, *av. là.* անդ։ անդր։ ետոր։

Licio, *sm.* (t. di botan.) lycium, m. ա֊ա֊ի֊ան֊ի֊ ի֊ան֊։ է֊ն֊ի֊ի֊ ան֊։

Licitamente, Licitezza, ecc. *v.* Lecitamente, ecc.

Licitare, *va.* mettre à l'enchere. դնել, ալ ի Տաճարական վաճառս։ ճ֊ա֊ան֊ ի֊ճէ֊ան֊ի֊ի֊ Վ֊ճէ֊։

Licitazióne, *sf.* enchère, f. Տաճարական վաճառք։ ա֊ան֊ի֊ ճ֊ա֊։

Licnide, *sf.* (pianta) lychnis, m. իւղածուծ։ ի֊ճ֊ի֊ան֊ ան֊ ա֊ ան֊։

Licore, *v.* Liquore.

Licopérdo, *sm.* vesse-de-loup, f. աստղի գոյքին։ ճ֊ա֊ի֊ Տ֊ան֊ան֊։

Licórno, *v.* Liocorno.

Licotóno, *sm.* (pianta) herbe de St. Christophe, f. գայլասպան։ (բոյս ի֊ճ֊։) ի֊ճ֊ի֊ան֊։

Lidia (pietra), *sf.* pierre de touche, f. քար փորձանեան։ * փորձաքար։ Տ֊ճ֊ան֊ի֊ (ճ֊ճէ֊ի֊) ի֊ճ֊։

Lido, *sm.* virage, bord de la mer, m. 2. pays, m. contrée, f. ափն։ ծովեզր։ գետեզր։ գետափն։ 2. գաւառ։ երկիր, կողմն։ ա֊ճ֊ի֊ի֊ ի֊ան֊։ ան֊ ան֊ի֊ի֊։ 2. Վ֊ան֊ի֊ի֊ ա֊ի֊ան֊։

Lienteria, *sf.* lienterie, f. դարկաղութիւն, փիճէն կերակրոց արտաքս առանց Տալնէ ստղ Թանձից։ ի֊ի֊ան֊ի֊ի֊ ի֊ճ֊ան֊։

Lietamente, *av.* joyeusement. ի֊ճ֊ան֊ի֊ ա֊ան֊ի֊ ա֊ան֊։ ճ֊ա֊ր֊ան֊ի֊ ան֊ի֊ան֊ի֊։

Lietézza, *sf.* joie, f. գաւառականութիւն։ ի֊ան֊։

Lietúdine, *v.* Letizia.

Lieto, a, *a.* gai, enjoué, e. joyeux, se. 2. gai, e. de joie. գաւառական։ գաւառ֊ ղեծուցիչ։ ի֊ճ֊ան֊ի֊ ի֊ան֊ան֊ի֊։ 2. գաւառ֊ ա֊ա֊ ա֊ա֊ան֊ի֊։ ան֊ ան֊։ ճ֊ա֊ր֊ան֊ի֊ ճ֊ի֊ան֊ի֊։ 2. ճ֊ա֊ի֊ան֊։ ան֊ի֊ան֊ի֊։

Terreno —, *une terre grasse.* երկիր պարարտ, յատակի։ ճ֊ան֊ան֊ի֊ ա֊ի֊ան֊ի֊ ի֊ճ֊ան֊ի֊։

Erba lieta, *herbe fraiche,* f. խոտ գարուն, կանաչագոյն։ ի֊ճ֊ի֊ ի֊ան֊ի֊։

Paese — di belle montagne, *pays entouré d'agréables montagnes,* m. երկիր լաւրջ պարեալ գալարագոյն լերամբ։ ի֊ճ֊ի֊ ի֊ճ֊ան֊ ան֊ան֊ ի֊ի֊ ի֊ան֊ան֊ի֊։

Lieva, *sf.* conséquence, f. 2. levier, m. միջոցի պիտանութիւն։ կարեւորն լինել։ 2. լծակ երկաթի։ ա֊ի֊ի֊ան֊։ ի֊ճ֊ան֊ի֊։ 2. ի֊ճ֊ան֊ի֊։

— d' un ponte levatoj, *bascule, la basule d'un pont-levis,* f. բառնալիք շարժուն կամրջոյ։ ճ֊ա֊ի֊ ա֊ի֊ի֊ան֊ի֊ ի֊ճ֊ան֊ի֊։

Lieva, lieva, *int. gare! gare!* Տեպեա՛ Տեպեա՛ Տայա։ ա֊ ի֊ի֊ ի֊ան֊ի֊ ի֊ճ֊ան֊ի֊ Տ֊ա֊ի֊։

Lievare, *v.* Levare.

Lieve, a, *a.* léger, e. 2. délié, e. mince. 3. aisé, e. facile. 4. frivole, léger, e. 5. bas, se. pauvre. ի֊ճ֊ան֊ի֊։ ի֊ճ֊ի֊ան֊ի֊ան֊ ի֊ի֊ան֊ի֊ի֊ ի֊ճ֊ան֊ի֊։ 2. Դներ֊ ա֊ա֊ան֊։ 3. գիւրին։ 4. գոյն֊ գ֊ան֊ան֊ի֊։ 5. ա֊ան֊ի֊ ի֊ճ֊ի֊ան֊ի֊ ի֊ան֊ի֊։ 2. ի֊ան֊ ի֊ան֊ի֊։ 3. ի֊ճ֊ան֊ ի֊ան֊ի֊։ 4. ի֊ճ֊։ ի֊ան֊ի֊ ի֊ան֊ի֊։ 5. ի֊ան֊ի֊ ի֊ճ֊։ ի֊ան֊ի֊ ի֊ան֊ի֊։

Il tempo è —, *le temps vole.* աւհնալ ա֊ ի֊ի֊ ի֊ան֊ի֊ ի֊ան֊ի֊։ ի֊ճ֊ան֊ի֊ ի֊ան֊ի֊։ ա֊ան֊ի֊ ի֊ան֊ի֊։

—)*av.* légèrement. 2. tout doucement. ի֊ճ֊ան֊ի֊ ի֊ան֊ի֊։ 2. ի֊ճ֊ան֊ի֊ ի֊ան֊ի֊։

Lievemente, *v.* lent. 3. vélocement, légèrement. 4. aisément. 5. affablement. ի֊ճ֊ան֊ի֊ ի֊ճ֊ան֊ի֊ան֊ի֊։ 2. ի֊ճ֊ան֊ի֊ ի֊ճ֊ան֊ի֊ան֊ի֊։ 3. ի֊ճ֊ան֊ ի֊ճ֊ան֊ի֊ան֊ի֊։ 4. ի֊ի֊ան֊։ 5. ի֊ան֊ի֊ան֊ի֊ ի֊ճ֊ան֊ի֊ան֊ի֊։ 2. ի֊ճ֊ան֊։ ի֊ան֊ի֊։ 3. ի֊ճ֊ան֊ի֊ ի֊ճ֊ան֊ի֊։ 4. ի֊ճ֊ան֊ի֊։ 5. ի֊ճ֊ան֊ի֊ ի֊ճ֊ան֊ի֊ան֊ի֊։

Lievézza, *sf.* légèreté, f. ի֊ճ֊ան֊ի֊ան֊ի֊։

Lievità, *v.* Levità.

Lievitare, *v.* Levitare.

Lièvito, *sm.* levain, m. խմոր։ Տ֊ան֊։

— a, *a.* fermenté, e. խմորեալ։ Տ֊ան֊ի֊ ի֊ան֊։

Lièvo, *sm.* le reste d'un repas, m. ի֊ճ֊ան֊ի֊ ճ֊ան֊ան֊ի֊ ի֊ճ֊ան֊ի֊ ի֊ան֊ի֊։

Liévre, *v.* Lepre.

Ligáme, *sm.* lien, m. կապ։ ի֊ա֊։

Ligamènto, *sm.* ligament, m. ներքոյ յօդակապ։ ի֊ճ֊ան֊ի֊ ի֊ան֊ի֊ ի֊ան֊ի֊ ի֊ան֊ի֊ ի֊ան֊ի֊ ի֊ան֊ի֊ ի֊ան֊ի֊ ի֊ան֊ի֊։

Ligamentóso, a, a. ligamenteux, se. ներքոյ֊ յօդակապից ։ ի֊ճ֊ան֊ի֊ ի֊ան֊ի֊ ի֊ան֊ի֊ ի֊ան֊ի֊ ի֊ան֊ի֊ ի֊ան֊ի֊ ի֊ան֊ի֊ ի

Ligáre, *va. attacher.* կապել։ ԴՆԵԼՈՒԱԾ։

Ligiáre, *va. polir, lisser.* յղկել։ ՊՂՈՐԿԵԼ։ ԽԵՐՈՒՆԻԼՈՒԱԾ։ ՀԱՐԹՈՒԱԾ։

Ligiáta, *sf. action de polir,* f. յղկելն։ ՊՂՈՐԿԵԼՆ։ ԽԵՐՈՒՆԻԼՈՒԱԾ։ ՀԱՐԹՈՒԱԾ։

Ligio, a, *a. lige. 2. dépendant, e. sujet, te.* Ծառայեցեալ։ Հպատակ։ Իշխանատոր։ 2. կապեալ։ որ կախեալ կայ գիտքի կամ զուգ ՄԱՐՏ։ Ծառայ։ բանկ (բանկ)։ ՀԱՀՈՒ։ ՊԱՏՎԱ։ 2. ԴԱՐԱՆ։ ՀԱՎԱՏԻՈՒ։ ՊԱՏՎԻՈՒ։

Ligistráre, va. *enregistrer.* արձանագրել։ ԸՆԴ ԳՐԻՉ ԱՐԿԱՆԵԼ։ ԹՈՂՈՒ ԿԻՐԵՔ ՆԵԼԻՒԵՔ։

Ligistro, *sm. registre,* m. արձանագիր։ ՄԱՏԵԱՆ։ ՊԵՐԻՒԵՔ։ ԹՈՂՈՒ ԿԻՐԱՔ։

Ligittimo, ecc. *v.* Legittimo.

Lignággio, *sm. lignée,* f. ազգաւոհմ։ ՈՒԼԻՒԵ։

Ligneo, a, *a. ligneux, boiseux, se.* փայտեայ։ փայտակերտ։ փայտագործ։ ՃՈՎԱՆԱՒ։ ՆՈՒԼԵԱՅ։

Ligno, *sm. bois,* m. փայտ։ ՃՈՎԱՆ։ ՆՈՒԼԵԱՅ։

Ligústico, *sm.* (levístico) *livèche,* f. կապնդեղ (լատ բնչ.)։ ԽԱՀՈ ԼԵՒԱՆ։ ՍԼՈՒՔՈՒԱԾ։ ՀԱՒԱՐ ԵՒՆՈՒԱՆ ԲԱՆԻ։

Ligústro, *sm. troène,* m. խոտաթփայտ։ տատիկ բնչ.։ * ՀԻԱԿ։ ԹՂԻ ՍԱՂԵՂ։

Ligustri e rose, *couleur blanche et vermeille,* f. ասխտակ եւ կարմիրութեան։ ԳՈՒՆ ԱՍՊՒՐԱԿԻ ԵՒ ԿԱՐՄԻՐԱԿԻՆ։ ԳՈՒՆ ԼԻ ԹԵՐԹԱՆԵ ՐԵՒ։

Umani ligustri, *des feuilles de papier,* f. ԹՂԹԻՑ։ ԹՂԹԻ ԳՐԱՆՔԻ ՔԱՐՈՒԹԻՒՆ։ ԹՈՒՂԹԻ ՀԱՐԱՏԱՐԵԼԻՔ։ ԽՈՏՈՒՆԻՑ։ ՊԻՆԱՆ ԹՈՒՂԹԻՑ։

Liliáceo, a, *a. liliacée.* շուշանանման։ ՇՈՒՇԱՆԱՆՄԱՆ։

Lima, *sf. lime,* f. *4. destruction,* f. *5. sorte de terre maigre et légère.* 6. *limande,* f. խարտոց։ 2. քարտարեին։ յղկելն։ ՄԱՔՐԵԼՆ։ 3. անոյղ գետին։ 4. քանդումն։ կործանում։ 5. Տող ինչ անդեր։ 6. խարտոց։ Ձուկն ինչ տափարակ, որոյ մարմն խոտ ի բրեւ պղտորագոյ է։ * տափակ ձուկը։ ԵՒՆ ՈՒԵՐԻՆ։ ԴԵՐԵՒՆ։ ԴԱՐԵՒ։ ՈՒՈՎՆԱՆ։ 2. ՆԻՒԹԱՔԱՐԻ։ ԵՂԵՐՈՒՆԻ։ ԼՈՒՆ։ ՇՈՒՇԱՓԻՀ։ 3. ՇՈՒԼԸ ԼԻՆԻ։ 4. ԻԶԵՒՆ։ ԽՈՐՈՒ ԿՈՒՒ։ 5. ԱՐԸ ՈՅ ՊԱՀԼԻՆԵՔ ՆՈՒՅՈՒՐ։ 6. ՁԻՈՒ ԴԱՐԸԼԸ ԻՆԵՒ Ո ԴԱՐԵ ԱՐԸԼԸ։

— sorda, *lime sourde,* f. անձայն խարտոց։ 2. պր լուռ, կեղծաւոր կամ որ ի Տանուկ խորամանկէ։ Տանկամիտ։ շարանիթի։ ՆԱՆԴԱՍԱՐ։ ԱԲՈՒԼ ԵՒՆ։ Ձ։ ՈՅՈՒՐ ԻՐԱՆ։ ԻՐԵՐ ԴԱՓԱՆ։ ՈՒՐԱՆ ԱԼՐԻՆԱՆ ՈՒՈՒ ԻՐԵՐՈՒՆԻՆ։

Dare una passata di —, *passer, repasser la lime sur un ouvrage.* վերասին քաշել, ուղղել գրեր ինչ։ պատուճել։ յղկել։ շարդարել։ եւ եւս կատարել։ ԱԼԸ ԲՆԵԼԻՔՆ ՎԵՐԱՏԻՐ։ ՀՈՒՐԱԼ ԼԻՐԻՆ։ ԱԼԸ ՆԱՒԱՏԻՔ ԻՐԱՆ, ՇՈՒՇԱՓ ԼԻՆԻՆ։ ՓՆԵԼԻՐԻՆ ԻՀՐԱՔ ԼԻՆԻՆ։

Lima lima, *je t'en ratisse.* Ձուլ Ձուլ։ ՆՒ-ՆԱՒՈՒՄ ԳԲԻՐ, ՈՒՆԵՍԴ ԶԻՆՈՒՈՐ։ ԱՐԺԱՆԻ ԼԻ, ՀԻՄԱՅ ԳԱՐԱՆ ՄԱՆԿԱՆՑ ՈՐ ՏԻՆԴԻՆԻՆ, ՎԵՐԻՐՈՐՔ ՄԱՆՆ ԱՂՋ ՀԱՆԻՆ ԸՆԴ ԵՐԿՐՈՐՔ ՄԱՆՆ ՀԱՅՈՑ ՀԱՆԱՑ ՉԵՒԱՂ։ ՕՆ ՕՐ ՈՒՈՒՆ։

Fare lima lima, *se moquer.* ՀԻՒԱՆԱԼ։ ԽԱՂ ԱՌՆԵԼ։ ՈՒՆՉԱՐ ԶԻՆԼ։ ՀՈՒԲԱԼԻ ԼԻՆԻՆ։

Limábile, a. *qu'on peut limer.* խարտելի։ ԶՈՐ ՄԱՐԻՆ Է ԽԱՐՏԵԼ։ ԵՂԵԼԵՒԵՆ։

Limáccio, *sm. limon,* m. տիղմ։ գոյա։ ՅԻՒ։ ԽՈՏԻՒ։ ԼՃՈՒՐ։ ԴՆԼԵՔ։

Limaccióso, a, a. *bourbeux, se.* 2. *honteux, se. impur, dépravé, e, ordurier.* գետ։ 2. ԽՆՁԵԱԿԱՆ։ ԶԱԳԻՐ։ ԳԱՐՇ։ ՀԱՐ։ ԼՃՈՒՐԼՈՒ։ 2. ՊԵՐՈՒՏ։ ՖԵՆ։

Limaménto, *sm. limure,* f. խարտելն։ ԵՂԵԼՆԻ։

Limáre, *va. limer. 2. consumer. 3. polir, limer.* խարտել։ 2. Տանել։ ՄԱՇԵԼ։ 3. ուղղել, շարդարել գրեր ինչ։ գործարել։ ԱՐԲԱՆԱԼ ԳՈՐԾԵԼ։ յղկել։ յօրինել։ եւ եւս կատարել։ ԵՂԵԼԵՒԵՆ։ ՎԵՐԱՏԻՐԵԼ։ ՎԵՐ, ՆԵՂ ԼԻՆԻՆ։ 2. ՆՇԱՆԱՐՄԱՆ։ 3. ԱՐ ՆԻՒԹԱՔԻՆ ՊԻՏՈՐ ԼԵԶՈՒՆ ԼԻՆԵՒԵՆ, ԼԱՆՉ, ՇՈՒՇԱՓ, ՊՆԵԼԻՔ ԼԻՆԻՆ։ ՎԵՐՈՒՆԻՆԼՈՒԱԾ։ ՀՈՒԲԱԼԻ ՎԵՐԱՓ ՇՈՒՇԱՓԵԼ։

Limatézza, *sf. limure,* f. *2. pureté, correction,* f. խարտելն։ 2. ՄԱՔՐԱՆԱԼՈՒԹԻՒՆ։ ՀԱՐԹԱՐԱԿԱՆ։ յղկելոյ բանիք։ ԵՂԵԼԵՒԵՆ ՆԱԽԱՀՈՒԹԻՒՆ։ ՊԵՏԱԿԱՆԱՑԻ։

Limáto, a, *a. limé, e. 2. dégagé, purgé, e.* խարտեալ։ 2. ՄԱՔՐԵԱԼ։ ԱՊՐԱԼ։ ԱՊԱՏԱԿԱԼ։ ԵՂԵԼԵՒԱԾ։ 2. ՆԻՒԹԱՔԱՐԻՒԱԾ։ ԲԱՐԲԱՇԱՆԱՑ։

Limatúra, *sf. limaille,* f. *2. limure,* f. խարտակ ՍԱՒԱՆՔ։ ԱԱՒԱՂՔԻ։ ՄԱՒԻՒ ԽԱՐՏԱՒՔ։ * խարտաքար։ * խարտաղաւ։ 2. ԽԱՐՏԵՑԻ։ ԵՂԵՒՆԻ։ ՎԵՐՈՒՆԻՆ։ 2. ԵՂԵԼԻՔ։ ՎԵՐՈՒՆ։

Viver di —, *vivre d'industrie.* Հայհոյանել դիմակաւոր։ ապատաս խիր զոկաս ընալ։ ՈՒ ՀԱՅ ԻԼԻ ԼԻՆԻՆ։ ՆԱՀԱՏԱԿՈՒԹԵԱՄԲ ԳԵՒԵՄ։

Limbéllo, *sm. rognure de cuir,* f. *2. langue,* f. Ձառած, կտաւն ՄԱՐՏԻՑ։ 2. լեզու։ ՎԵՐԻ. ՀԱՐԻ ԽՈՐՈՒԸ։ ԽՈՒՐԻՆԻՑ։ 2. ԻԼԻ։

Cavar fuori il —, *commencer à médire de qn. à écrire contre qn.* պատճել չարախօսել։ գրել Հանգամանի ումեք։ ԱՐՀԻՒԻ ՊԱՏՃԱՌԵԼՈՒՆ ՍԿԱՆԻՆ։ ՀԱՆ ՈՒԶԱԼԻՔ։ ԲՈՒԼԵՆԱՆԱՑ։

Limbellúccio, *sm. rognure de cuir,* f. Ձառածգ ՄԱՐՏԻՑ։ ՎԵՐ ԽՈՐՈՒԸՐԵ։

Limbicáre, Limbicco, *v.* Lambicáre, Lambicco.

Límbo, *sm. les limbes,* m. pl. գժոխք նաՀատակաց։ արգելան, խաւարին բանդ Հոգւոց անմեղ մանկանց։ անմեղաց ընդ երկինս եւ ընդ գժոխս։ * լիմպաս։ ՎԵՐՀԻՆ ԻՆԵՒԱՆ։

Limiéro, *sm. timier,* m. ՀԱՒՏ։ պատական Տեսանդան։ ԻՀԼԻՔԻ։ ԳՀԼՈՒՆԻՆ ԼԱՐԸ։

Limitáre, *va. limiter.* սահմանել, չափ գնել։ սահմանս Ձառանել։ ամիրանել։ * կոպաքատրել։ * սահմանաւորել։ ԻՐԵՐ ՎԵՐԱՏԻՐ, ՓՈՔՐ։ ՀԱՒԱՏԱՑՈՒ ՓՈՔՐ ԻՐԵՐ ԼԻՆԻՆ։

— *sm. seuil de porte,* m. սեմ։ * ՀԻՄ։ ԵՂԵՒ։ ՈՒՐԻՆ։

Il — della vecchiezza, *le commencement de la vieillesse.* սկիզբն ծերակերեան։ ԽՈՒՒՆԻՆԸԼԻ ԴԱՐԱՇՆԱՑԸ։

Limitatamênte, }av. *d'une manière limi-*
Limitativamente, }*tée.* չափով · սահմանի ինչ. ընդ սահմանաւ. խիտ· հապ իւր· գիտնա-ւորեն· հակառակին·

Limitativo, a, *a. limitatif, ve.* սահմանական· սահմանիչ· որ չափ ինչ գնէ· հապաղ եղանակաւ· գիտնապիտ·

Limitáto, a, *a. borné, limité, e.* չափաւոր· պայմանաւոր· սահման· անձնակ· փակեալ ընդ սահմանաւ· * կոպաբարբ· · հապաղ եղանակաւ· հապաղաբար· հակառակ· գիտնաւոր· 2. v. Limitatamente.

Esser —, *être gêné.* չանձկի լինել· նեղել· արգելեալ, խափանեալ կալ· · ընբռնած ելնել· գիտնապիտի, գիտնաւոր· գիտնական ելնել·

Limitazióne, *sf. limitation, f.* սահմանիչ· արկանելն սահմանս· չափ· պայման· սահման· * կոպաբ· հապաղաբար եղանակ· հապաղ· հակառակելն· գիտնաւոր·

Limite, *sm. limite, f.* սահման· սահմանակցութիւն· * կոպաբ· սիրոյ· հապաղաբար· գիտնաւոր· հապաղ· գիտնական· գիտնաւոր·

Limitrofo, a, *a. limitrophe.* սահմանակից· սահմանորդ· արուարձան· հնդոլան· հիմնոյթ· հապաղ· գիտնիչ· գիտնաւոր·

Limo, *sm. limon, m. boue, f.* 2. fig. *corps humain, m.* 3. *salété, f.* սիկ· սիգաճ· գայլ· կաւ· խոշոր· 2. մարմին մարդոյ· 3. աղտոտութիւն չարաց· գալլեցի· 2. ինչ· 3· չէր· նեղեալին·

Limodóro, *sm. limodore, m.* բոյսինչ·* կաթիլ· սեռերին· հապաղաբար· գիտնաւոր· գիտնական·

Limonáta, *sf.* Limonade, f. ալաբակ ի գնմանէ· լիմոնադա·

Limoncéllo, }*sm. petit limon, m.* գնման փոքր·
Limoncino, }
Limóne, *sm. limonier, citronier, m.* 2. *limon, citron, m.* գնիտիչ· 2· գնման· մարգական խնդոց· լիմոնաբեր· 2· լիմոնի·

Limonea, *sf.* limonade, f. ալաբակ ի գնմանէ· լիմոնադա·

Limónio, *sm. ménianthe, trèfle d'eau, m. sauvage plant.* գնման· ածիւ ելանեալ· ··· հապաղաբար·

Limósina, *sf.* aumône, f. ողորմութիւն· ողորմածութիւն· առաքը ողորմութեան· ··· գործ·

Limosine corporali, *œuvres de miséricorde, f. pl.* գործք ողորմութեան· գիտնապիտ· գիտնաւորութիւն·

Limosinánte, *a.* mendiant, e. մուրացիկ· գիտնական·

Limosinare, *va.* donner l'aumône, ողորմել· ողորմութիւնս տալ· գործել գիտնապիտ·

— *va.* demander l'aumône. ողորմութիւն խնդրել· մուրանալ· գիտնական·

Limosinário, *sm. charitable, m.* ողորմած· ազգասաւոր· գիտնապիտ· գիտնաւոր·

Limosináta, *sf.* une quantité d'aumônes, f. ողորմութիւնք· առաքը· գիտնաւոր·

Limosinativo, a, *a.* d'aumône, disposé à faire l'aumône, ողորմութեան· ողորմած· գիտնական·

Limosináto, a, *a.* d'aumône, reçu en aumône. ողորմութեան· մուրացածոյ· ընկալեալ յողորմութեան· գիտնական·

Limosinatóre, *sm. charitable, m.* ողորմած· գիտնապիտ· գիտնաւոր·

Limosière, *sm.* aumônier, m. ողորմած· ազգասաւոր· որ առնէ ողորմութիւն· 2· վիճակաւոր· ասորիսն ողորմութեանց· (պաշտօնեայ եկեղեցական առ եպիսկոպոս ի բաշխել զողորմութիւնս, ի մասնաւորեալ գաւառսդ·) * ողորմասիրաբար· գիտնական· գիտնաւորեալ·

Limosità, *sf.* boue, f. սիգաճ· գայլ· կաւոտ· ելի·

Limóso, a, *a.* limoneux, bourbeux, se. սիգաճաւոր· գետ· տղմոտ· սիգաճաւոր· լճոտութ· կաւոտ· կիմեան·

Limpidézza, }*sf.* limpidité, pureté, f. սրբու·
Limpidità, }

Limpído, a, *a.* pur, clair, e. limpide. սուրբ· մաքուր· յասակ· վճիռ· պայծառիկ· պայծառ· վճիռ· գետ· հեղ· գիտնիչ· գիտնական·

Limula, }*sf.* dim. petite lime, f. խարտոց·
Limúzza, }

Linajuólo, *sm.* vendeur, marchand de lin, m. վաճառական կտաւոյ· գիտնիչ· գիտնական·

Linária, *sf. linaire, f.* կտաւ վայրենի· խոտ գիտնիչ· գիտնական· գիտնաւոր·

Lince, *sf. lynx, m.* լուսանի· * յաւելաթիւն· լուսին·

Aver occhi di —, o lincei, *avoir très-bonne vue, être un lynx.* լինել պատուս· քաղաքաս· նոյ կերտիւ· նշանակ գիտնիչ·

Lincéo, a, *a. de lynx.* լուսական· * յաւելաթ· լուսեղէն·

Occhi lincei, *v. in* Lince.

Linci, *av. de là.* անտի· ոտան·

Lincúrio, *sm. zircon, m.* դոմագոյ· անի ինչ պատանական· գիտնիչ· գիտնական·

Linda, *sf.* règle mobile, f. չարժուն կանոն· գիտնական· գիտնական ընթեր գիտնական·

Lindamente, *av. élegamment.* վայելուչ· գեղեցիկ· գիտնիչ· գիտնական·

Lindézza, *sf. propreté, gentillesse, f.* վայելուչութիւն· գեղեցկութիւն· պաճուճութիւն· գիտնիչ· գիտնական· գիտնական·

Lindo, a, *a. gentil, le, élégant, e, propre.* շնորհալից· գեղեցիկ· մաքուր· վայելուչ· չքնաղ· յղկեալ· ողորմեալ· պաճուճեալ· պատճառագործ· գեղեցկացոյց (յարմարացն բանիւ)· · հոյակերտեալ· ··· գիտնիչ· գիտնական· գիտնական· գիտնական·

Lindúra, *sf. propreté, f.* շնորհք· վայելչութիւն· գեղեցկութիւն· մաքրութիւն· գիտնիչ· գիտնական· գիտնական·

Línea, *sf. ligne, f.* գիծ (երկարաչափական ուանց լայնութեան եւ հաստութեան)· 2· գիծ· չափ գծի միոյ· * գծագրիչ· 3· գիծ· կարգ· տող· տողան· 4· նմանութ· ցորեղեան, կարգ զրայց պատերազմին նաւից· 5· կարգ ծերելոց· տոհմ· ազգատոհմ· գալիք· ··· 2· խոհեմ· գիտնիչ· գիտնական· գիտնական· 3· ···

տէլէ. — մարդ. 4. — ոտքեր, կերի — ըսուզ. տէլէի — ոտքի. Նկատ. 5. — ոլորտագիծ. — ոչ. — տէլէի.

— di muro, *niveau, alignement*, m. ուղիղ գիծ, ուղղութիւն որմոյ (երկրաչափութեան. — տէլէնայնի, — ըսուզ. — տէլէ ըսուզ.

— equinoziale, *ligne équinoxiale*, f. Հասարակած. գիծ հաւասարութեան տուընջեան եւ գիշերոյ. — կոորդ. — տէլէ.

Tener la — retta, *tenir la balance, être juste*. ուղղութեան, արդարութեամբ գործել. արդարակշիռ լինել. — տէլէի, — տէլէ դառ ըլլալ.

Linealmente, *av. en droite ligne*. ուղղորդ. կարգաւ. առգանի. — տէ — տէ ըսուզ.

Lineamento, *sm. lignes*, f. pl. *traits de plume*, m. pl. 2. *traits du visage*, m. pl. գիծք. առգ. 2. նկարագիր, ձեռագիր երեսոյ. առտէ. ըսուզ. — — 2. — տէ. — տէ. — ըսուզ տէ.

Lineare, *va. dessiner*. 2. *aligner*. գիծս գրագրել. 2. կարգել. առգել. ըսուզ տէ. — տէ. 2. — ըսուզ. — տէ.

— (a. lineaire. գծից. կարգաց

Lineario, a, ի գծային. ըսուզ — — տէ.

Linearmente, *av. en droiture*. ուղղորդ. առգ — տէ — տէ. — տէ ըսուզ.

Lineato, a, *a. raye, e. 3. strié, e. 3. aligné, e.* նկարէ. խայտագրեալ. ի գիծս. ջնջից (տեղեր). 3. կարգեալ. առգեալ. ըսուզ ըսուզ. ըսուզ ի ըսուզ (տէրէ). 2. — տէրէի. ըսուզ ըսուզ (— տէ). 3. — ըսուզ տէ — ըսուզ.

Lineatura, *sf. traits de plume*, m. pl. գիծք.

Linearione, *Նշան, Տէ. գծից.* ըսուզ. — տէ — ըսուզ ըսուզ. ըսուզ ըսուզ Նշան.

Linfa, *sf. eau*, f. 2. *lymphe*, f. 3. *sève*, f. ջուր. 2. — ար. — ջուր արիւնաման կամ հիւթի պղպջակ (ի մարմնոյ). 3. հիւթ անկոց. — — 2. — ի. — տէ — տէ. — ըսուզի — — տէ. 3. — տէ — տէ. — ըսուզ տէ ըսուզ տէ — — տէ ըսուզ.

Linfatici (vasi), *sm. pl. vaisseaux lymphatiques*, m. pl. անոթք. երակք պղպջակ հիւթոյ. լիք — ըսուզ. — տէ ըսուզ.

Lingeria, *sf. linge*, m. ներքին հագնելիք. կտաւիք. *ձեռնվիկներք. իւ եղանակ. տեղ ըսուզ — տէ ըսուզ. (— ըսուզ).

Lingua, *sf. langue*, f. 2. *langage*, f. *langage, idiome*, m. 3. *axis*, m. 4. *nation*, f. 5. *flamme, pointe de la flamme*, f. 6. *agaric*, m. լեզու. 2. լեզուս. բարբառ. խօսք. 3. գոյզք. ազգեղերմիսին. տեղեկութիւն. 4. լեզու. ազգ. ազն. 5. լեզու հրեղէն. ծագ բոցոյ. բոց. 6. սունկն ծառոց. սպաղ. վերայի կոճակի. տէ. լեզան. — ըսուզ. ըսուզ. 2. տէ. լեզան. ըսուզ. 3. — տէ. 4. — ըսուզ. ցիշտոն. 5. — ըսուզ — տէ. — ըսուզ. 6. — տէ ըսուզ տէ.

A —, *le mieux possible*, à merveille. քան կարի. որպէս ինչ միտքի իցէ. բարւոք քան. — տէ ըսուզ — ըսուզ ըսուզ. ըսուզ ըսուզ ըսուզ. ըսուզ ըսուզ ըսուզ. ըսուզ ըսուզ ըսուզ.

Aver alcuna cosa sulla punta della —, *avoir un mot sur le bout de la langue*. գիտել բայց չյիշել արագ. ի յիշել. լինել. յասել. լինել. տէ լինել — — տէ ըսուզ.

— non ha osso, e si fa rompere il dosso, *une mauvaise langue trouve souvent ce qu'elle merite*. լեզու չարաբոս բազում անգամ գտանի զիւր արժանին. — ըսուզ տէ ըսուզ ըսուզ ըսուզ ըսուզ. — ըսուզ տէ ըսուզ ըսուզ ըսուզ ըսուզ.

Aver il cervello nella —, *avoir une langue dorée, et une mauvaise tête*. բարբաս խօսել եւ չարաչար գործել. ըսուզ խօսել եւ ըսուզ ըսուզ ըսուզ.

Lasciar la — a casa, a beccajo, *avoir perdu la langue*. անբարբառ. լուռ կալ ի ժողով ընկերաց. — տէ ըսուզ ըսուզ ըսուզ. — — ըսուզ.

La — batte dove il dente duole, *il souvient toujours à Robin de ses flutes*. վերի ի վայր գնդին բանս յեղկելոցդ. յառաջ զիւր ազգեսան միտիցէ. տէ. տէ — ըսուզ ըսուզ ըսուզ ըսուզ. — ըսուզ. — ըսուզ ըսուզ ըսուզ.

Metter la — in molle, *babiller*. յառաջասել. ըսուզ ըսուզ ըսուզ. ըսուզ ըսուզ.

Mala —, *méchante langue*. այր չարախօս, ոլորաբերան. — տէ. — ըսուզ. — ըսուզ տէ. — տէ ըսուզ.

Aver la — lunga, *avoir une mauvaise langue*. չարախօս լինել. լեզուս չարախօս ունել. — տէ ըսուզ. — տէ ըսուզ. — ըսուզ տէ ըսուզ.

Non morir la — in bocca, *avoir la langue bien affilée*. լեզուանի եւ զրաւոր ի բանս լինել. — ըսուզ տէ ըսուզ. — ըսուզ.

Aver, pigliar —, *prendre la langue*. տեղեկանալ. գտանալ, իրագէտ լինել. — տէ. — տէ. — տէ.

Dar —, *donner avis*. ազդ առնել. գեկուցանել. տեղեկանի առնել. — տէ ըսուզ. — տէ. — տէ.

— tagliente, *une langue forte*, f. սուր, չառու. զրաւոր, մարաւոր լեզու. (եւ ի չարն եւ ի բարին). — տէ — տէ. — տէ տէ.

— di terra, *langue de terre*. լեզուի երկրի. երկիր դէզ երկայնակ ի ջուրս, որ կտասրի ի մէջ. լեզուն. — տէ.

— di bilancia, *langue, languette, aiguille*, f. ՃԱ կշռոց. — տէ. — տէ.

— morta, *langue morte*, f. մեռեալ լեզու. (այս ինքն որ այժմ ի գիրս միայն է, այլ երբեմն եւ ի բերանս կայր). — տէ ըսուզ. — տէ ըսուզ. — տէ ըսուզ.

— di bue, *buglose*, f. գաւասիկուր. — տէ. — տէ. (— տէ ըսուզ).

— di cane, *cynoglosse*, f. շանալեզու. — տէ. — տէ.

— cervina, *langue-de-cerf, scolopendre*, f. բոյս ինչ. — տէ ըսուզ տէ.

— di castagno, *bolet*, m. Թիղուկ. — տէ տէ.

— di taggio, *amadou*, m. լոսգիկ. — տէ. — տէ.

— ericina, *plantain*, m. գառնալեզու. ղեղատուս. — տէ ըսուզ. — տէ.

— serpentina, *langue-de-serpent*, f. օձալեզու. — տէ. — տէ.

— di vacca, *espèce d'enclume*, f. սալ ինչ գործաց· գեր ին-ուլ- եւզ·

Linguaccia, *sf. mauvaise langue.* f. լեզու չար, չարախօս· գերհնաւ տիւ. գեր ունեմ։

Linguacciúto, a, *a. babillard*, e. լեզուանի· կեղեր։

Linguadójo, v. Linguacciuto.

Linguággio, *sm. langage*, m. լեզու· (ազգի մեջ) բարբառ· (գեր գերկնեին) տիւ· լեզուն։ լեզուից։

Linguále, *a. lingual*, e. լեզուի, պատշաճող ի լեզու· լեզուն· տիւ հանուած։

Linguárdo, (a, *a. babillard*, e. լեզուանի·

Linguáto, (չատախօս· եռանդ· լաւ խօսող· գերոնիրուած։

Linguéggiare, *vn. babiller.* չատխօսել· լեզուն լնել իմնի։

Linguélla, *sf. filtre*, m. կամ մեքենայ· ի հարկի քաղելոյ· գեր ին-ուլ- տիւ· լեզուն։

Linguétta, *sf. petite langue*, f. 2. *flamme*, f. 3. *filtre*, m. 4. *curette*, f. 5. *languette*, f. լեզուի փոքրիկ· լեզուակ· 2. բոց ծրագի· 3. կամ մեքենայ· ի հարկի քաղելոյ· ի հարկի զոր ոչ ծայն չունայն ի եղելով եւ գործոն ի գասարկին, ոչքի հիմնի յերկրորդ անօթն անցուցանելն· 4. մաքրելի, կամ գործի մաքրելոյ ջրհան գործոց նաւուց· 5. լեզուի փորուած լեզուանման· աստղանիք քանզանի ի վերայ սահմանաց առ յայլ փոյս ազատանելոյ· 6. լեզուն նաւագործացոյ բնքանոյ· տիւ· տիւ· 2. նաւ տիւ։ 3. տիւ տիւ տիւ· տիւ տիւ տիւ։ 4. ի-ի ի-ուտ-ուտ-ուտ ին-ուլ-ին-ուտ տիւ· 5. տիւ տիւ տիւ· 6. տիւ տիւ։

Linguettáre, *vn. balbutier.* 2. *filtrer.* ի-ուտ-ուլ· 2. տիւ· քաղել· անցուցանել (գ[ինի] կամ)։ տիւ տիւ տիւ։ 2. տիւ իւ տիւ։

Linguettáto, a, *a. fitré.* 2. *ligulé*, e. մեքենայ· 2. լեզուանի· (նոգի)· տիւ տիւ։

Linguóso, (a, *a. bavard*, e. լեզուանի· չատ·

Lingúto, *sm. onguent*, m. չատխօս· տիւ։

Liniménto, *sm. liniment*, m. օծումն· չինելն գեղարդ· օծանելի· եւզ· օծումն· Ընդ-ուշանելն· Ընդնելն կամին իւրոյ։

Líno, *sm. lin*, m. կտաւ· ի քեզան· տիւ տիւն։

— a, *de lin.* կտաւի· կտաւեայ· տիւ տիւ տիւ· տիւն։

Tessitore di panni lini, *tisserand, toitier*, m. կտաւագործ· տիւ ոգեղործ։

Linóni, *sm. linon*, m. կտաւ անաւար, նոքա· տիւ ոչ ինչ տիւ տիւ ոչ հնարաւ տիւ։

Linsême, *sm. graine de lin*, f. սերմ, կտաւոյ· տիւ տիւ ին-ուտ- տիւ։

Lintiggine, *sf. lentille*, f. ընձ· պիսակ· տիւ։

Liocórno, *sm. licorne*, f. միեղջերու· ի-ուտ- ին-ուտ-ուտ· ին-ուտ ոգ-ուտ-ուտ տիւ տիւ ին-ուտ։

— di mare, *licorne de mer*, f. *narval*, m. միեղջերու ծովու· միաժանի· տիւ ին-ուտ- հարկի գոհի։

Liofante, *sm. éléphant*, m. փիղ· ֆիլ։

Lióne, ecc. v. Leone, ecc.

Lipogrammático, a, *a. lipogrammatique.* նուազագիր· գործ գրով] յորում կամաւ նշանագիր ինչ չհայ ի կիր արկեալ կամ ի քաց թողեալ իցէ· ի-ուտ- ի-ուտ-ուտ։ Ի-ուտ-ուտ հարեալ-ուտ տիւ ի-ուտ ոչ ին-ուտ-ուտ։

Lipotimia, *sf. lipothymie*, f. նուազելի սրտի· թուլանալն· * մարմնոյ· գալար· ոչնչանալ· տիւ։

Lippa, *sf. folle avoine*, f. վարսակ վայրի· ի-ուտ-ուտ ի-ուտ-ուտ։

Lippitúdine, *sf. lippitude*, f. բիծ· գիշերմեհեան աչաց· * հագուստեղէնի· ի-ուտ-ուտ։

Lippo, a, *a. chassieux*, se. 2. *qui a la vue basse.* գիշերային· * հագուստ· 2. տիւ· որ ի մեաղ տեսանէ· * հաւկոյր· ի-ուտ-ուտ։ 2. ի-ուտ-ուտ ին-ուտ։

Lipposo, a, *a. chassieux*, se. գիշերային· ին-ուտ ի-ուտ-ուտ։

Liquabilità, *sf. fusibilité*, f. հալելի *վճռել· լուծանելիութիւն· ի-ուտ-ուտ-ուտ-ուտ։

Liquamento, *sm. liquéfaction*, f. հալումն· ի-ուտ-ուտ։

Liquáre, *va. éclaircir, expliquer.* յայտնել· ի-ուտ ին-ուտ։

Liquativo, a, *a. fusible.* հալելի· լոյծ· ի-ուտ· ի-ուտ-ուտ։

Liqueare, *va. liquéfier.* հալել· լուծանել· ի-ուտ-ուտ։

Liquefársi, *vp. se liquéfier.* 2. *devenir liquide.* հալիլ· լուծանիլ· 2. կակղանալ· կամ կաղ լինել (հոգեաւոր նշանագրաց)· ի-ուտ ի-ուտ ին-ուտ-ուտ· 2. ի-ուտ ի-ուտ ին-ուտ։

Liquefattibile, (a. *fusible*, հալելի· լոյծ· ի-ուտ-ուտ։

Liquefattivo, a, *a.* ի-ուտ-ուտ։

Liquefazione, *sf. liquéfaction*, f. հալումն· լուծումն· ի-ուտ-ուտ։

Liquidámbar, *sm. liquidambar*, m. ծոքան

Liquidámbra, *sm.* նուագաշատ անուն· ի-ուտ-ուտ ի-ուտ-ուտ։

Liquidaménte, *av. d'une manière liquide. 2. aisément.* յայտնապէս· 2. գիւրաւ· տիւ ին-ուտ ին-ուտ· տիւ տիւ· ի-ուտ-ուտ· 2. ի-ուտ-ուտ։

Liquidáre, *va. liquéfier.* 2. *liquider.* հալել· լուծանել· 2. յայտնի գործել· յայտնել· ասացանել· կարգել· ուղղել· աստղել· յայտարկ· հաստատել· հաստատել· կատարել· յանդ հանել· ի-ուտ-ուտ· 2. (հնաւոր) տիւ-ուտ· ին-ուտ ի-ուտ· տիւ ին-ուտ-ուտ ի-ուտ-ուտ ին-ուտ· ի-ուտ-ուտ· ի-ուտ-ուտ· ի-ուտ-ուտ ին-ուտ։

Liquidazione, *sf. fusion*, f. 2. *liquidation*, f. լուծումն· հալումն· 2. յայտարարութիւն· յայտնութիւն· ուղղութիւն (հաշուի)· ի-ուտ-ուտ· 2. ի-ուտ ին-ուտ-ուտ· ոգ-ուտ-ուտ-ուտ։

Liquidézza, *sf. liquidité*, f. լուծանելիութիւն· ջրոտն· ծորան լինել· ի-ուտ-ուտ-ուտ· ի-ուտ-ուտ։

Liquidire, *vn. devenir liquide.* հալել· լուծանել· ի-ուտ-ուտ· ի-ուտ-ուտ։

Liquidità, *sf. liquidité*, f. լուծանելիութիւն· ջրոտն· ծորան լինել· ի-ուտ-ուտ-ուտ· ի-ուտ-ուտ· ի-ուտ-ուտ։

Líquido, *sm. liquide*, m. ջուր· լոյծ նիւթ· * հեղուկ· * հեղանիւթ· 2. ըմպելի· ի-ուտ ին-ուտ· հալիլ· 2. ի-ուտ։

— a, *a. liquide.* ջրի· լոյծ· ծորան· խաղաց·

Հաամեստ. խոնարհական. 2. պոլիտա. լրտեսական. յայտնի. մեկին. 3. կասկած. ցնցոտիք. ՚՚՚ը՚՚. ուեսը. ծածկ. հայն. ուսին. ուսի. ընկնել. 2. գնել. ուեսը. ուեսին. 3. նեղնել (հոգի).

Liquirizia, *sf. réglisse, f.* Համաուսական. գինու ուեսով.

Liquóre, *sm. un fluide, m.* 2. *liqueur, f.* ցրի. լույն նիւթ. մարմին հեղուկ. * Հեղուկ. * հեղուկներ. 2. գինեպէս. գինի. ցրի. մանկլիք. ՚՚՚ը՚՚ նեսնի. հայնի. 2. նեղնի. ուսիրելիք. ուրուեր ՚՚՚ը՚՚.

Lira, *sf.* (moneta) *une livre. 2. lyre, f. 4. dignité, f.* գինը. քանի գանգաղ գանձական. 2. գինը. 3. գնալ ասուեցաուոն. 4. ասուեցան. բարձ. ելրուն. նեղնի. 2. եսեսուղ. ընելու. սեռական. գնելու. ուեսրաուոն. նեղնի. 3. նեղ. ՚՚՚ը՚՚. ընելի ելրուն. 4. ուերնել. ՚՚՚ի.

Spendere la sua — per venti soldi, *savoir son compte.* գիտել գնալ համարն. գնալ ուեսը ունենալ.

Avere più di venticinque soldi per —, *avoir plus qu'il ne faut. avoir plus qu'il ne faut.* ասելի քան գոլիութ կամ քան գնալ համարն ունել. գնալ ունենալ ընդհ ասուեցաուոն. խոսալ գնալով գնալ ասուեցան վերաբերեալ օրհն.

Andare a — e soldo, *venir au sou la livre, payer son écot, faire un pique-nique.* ասել գնալ ձանն. համաուսական. գնալ արկանել գնալ համարանգն. գնալ գնալ ուեսրանել. գնալ ընելու.

Triste a quel soldo, che peggiora la —, *malheur à qui achete cher pour vendre à bon marche.* գրուհ գի եղուկ է, որ բաղասն վաճառական գնելով ասուեցիք. ՚՚՚ը՚՚ ասուեցան գնալ ասուեցան ՚՚՚ը՚՚.

Esser come l'asino al suono della —, *avoir des oreilles pour écouter, et point d'esprit pour comprendre.* ունել ականջ լսելու. այլ ոչ միտս առ իմանալ. լսել առանց իմանալոյ. նմանիլ ագնուանց.

Lirica, *sf. poésie lyrique, f.* քնարական երգ. նաւագ. քնարական երգ. * քնարերգուհի. * քնարերգական բանաստեղծութիւն. լսելի գնալու. գնալ գնալու.

Dirico, a, *a. lyrique.* քնարական. քնարհարագ. գնալու. գնալուն.

Poeta —, *poète lyrique*, m. քնարհարագ. քնարական երգոց յարգարիչ. լսելի գնալու. գնալ ՚՚՚ը՚՚.

Lisca, *sf. chènevotte, f.* 2 *arête, f.* 3. *une bagatelle, f. un zest, m.* ուղղ կասուց. գրեզ. ծեռի կանելիք. 2. փուշ ձկան. 3. գոյն ինչ. ասկան ենչ. ոչինչ. գնելնելիք. գնելնի ՚՚՚ը՚՚. ծածան. 2. ելուլեր. գուլեի գնելնի. 3. ուշ գնալ լեզ. գնալ լեզ.

Liscézza, *sf. le poli de qc., m.* 2. *douceur, f.* գոլորշանելուն. փայլուն. 2. գոլորշանելուն. փայլուն ելուն. քաղցրանելուն գնալուն. գնալ գնալ. 2. ելուլեր. գնալ. 2. ելուլեր. ելուն գնալ.

Liscia, *sf. lissoir, m.* գոլորիչ. փայլեցնիչ. գոլորիչ. գնելիչ. գնալ.

Lisciádro, *sm. sel ammoniac, m.* աղ աւշա. գնալ աւազոյ. գնալ գնալ. գնալ գնալ.

Lisciamente, *av. coulamment.* գոլորանելուն. գնալ. գնալ. գնալ

Lisimáchia, *sf. lysimachie*, f. *ասիի եղէգն. բոյս մեզ.* Խավեր-ե-ս:

Lisirvíte, *sf. elixir de vie*, m. *ցքի. աւազի ֆ-ոն.* Ար-ոն:

Lísma, *sf. rame de papier*, f. *խուրձ մի քարտիզի.* * *Թղթի պրակ.* Ա-ր ԲՈՒ Ա-ԱԼԵ-Ր:

Líso, a, *a.* (logoro) *usé, e. մաշ. մաշեալ.* Ա-ԼԵՒՀԱ. ՀԲՐ-ՈՒՀԱ:

Líssio, *v.* Lisciva.

Lissiviále, *a. lixiviel, le. մոխրոյ, Հանեալ ի մոխրոյ (ագ).* Ի-ՆԼՈՒՆ ԼԵՒՀԱԼ (ՈՒ-Ե-Լ):

Lissiviare, *va. faire la lixiviation. ագ ի մոխրոյ Հանել. լուանալ զմոխրոս առ ագս Հանելոյ.* Ի-ՆԼՈՒՆ ՈՒ-Ց ԼԵՒՀԱՐ-ՈՒԱ-Ե-Լ:

Lissiviázione, *sf. lixiviation*, f. *լուացումն մոխրոյ կամ ագ Հանելոյ. Հանելն ագ ի մոխրոյ.* Ի-ՆԼՈՒՆ ՈՒ-Ց ԼԵՒՀԱՐ-ՈՒՄ:

Lissivióso, a, *v.* Lissiviale.

Lista, *sf. bande, bandelette*, f. *2. rang*, m. *3. liste*, f. *4. listel*, m. *Ժապաւէն. երիւա-սիոյ կամ. մասն կամ պատառ իրիք նեղ եւ երկար. 2. կարգ. տող. շար. 3. ցանկ. դիր. երեսդրատետր. յայտագրատետրակ. կարգ անուանց. 4. չորեքկողմն գծագ ի շերտս անուանց. վերիկոր. երկիմ. ուղղաձիգ. 2. ՀԱՐ-ՈՒԹԻՒՆ. 3. Խոսիք. ԽՈՍԻՔ. 4. ՊԱՏԱՌ ԳԾԱԳ ՊԱՏԱՌ ԻՐ ԼԻՆԻ.*

Essere in capo di —, *être le premier à faire ou à dire qc., lever le lievre. առաջին լինել. Ձեռներկ լինել. սկիզբն առնել. եւ դուէ ՍԿԻՖ. ԴՈՒՀՖ.*

Andare in —, *être porté sur la liste. լինել ի դպրութիւն. ի կարգի անուանց.* ԿԵՆԱԼ ԻՐԵՆՑ ՍԿԻՖ.

— di barba, *bande de barbe*, f. *մի մասն մորուաց.* ՈՍԿԼԵՔ ԲՈՒՐԵ-Ց. ՈՒՐ ԳԵՏԻՆՅՈՒ-Ց:

Listáre, *va. chamarrer, galonner. ժապաւէնել. գարգարել. ժապաւէնաւոր. տոգէզդիայոյն կարգս. երբեմն երբեմն գծագ նկարեն, ձագաչափանեն. գորեն.* ԼԵՐԻՆ-ԼԵՒԵ-Ց ԼԵՐԻՆ Գ-ՈՒԼ. ԼԱՐՈՒՆ ԼԱՐՈՒՆ-Ե-Լ ԼԵՒԼԵ ԼԵՒԼԵ-Ց ՐԵՒՆ ՐԵՒՆ ԼԻՆԵ-Ց. ԳԾՈՒՆԻՆ-Ե-Ց:

Listélla, *sf. listel, réglet*, m. *չորեքկողմն գարդ ի շինուածս. պէսպէս տեղր գ-ուլէ ՈՒՐ ԼԻՆԻ:*

Listra, *v.* Lista.

Litáme, *v.* Letame.

Litanie, *sf. pl. litanies*, f. pl. *պաղեւս. պատաճուք. Տէր ողորմեայ.* * *լիտանիա. Լիտանիք:*

Far le —, *faire une longue litanie. երկար երկայն բանս ասել. բազում անուանս կարգել. ՈՒՐ ՌՈՒՆՑ ԼԻՄԼԵ ՊԵՏԻՆ-Ե-Ց:*

Litare, *va. faire un sacrifice agréable. զոհել. Հանել. Հաւանեցուցանել զոմիսք. Հաճոյս-ել ԱՍՏՈՒԱԾ-Ո-Յ ՀԱՄԱՐԵԼ ԶՈՀ-ԱՆԵԼ ՀԱՃՈՅԱՑՆԵԼ ԱՍՏՈՒԱԾ-Ո-Յ ԶՈՀԱՆԵԼ:*

Litargía, *sf. léthargie*, f. *Լի մերձութիւն. ՈՒ-ԳԻ-Ն. v.* Letargo.

Litargírio, *sm. litharge*, f. *քարարծաթ.*

Litargíro, *sm. litharge*, f. *քարարծաթ.*

Litárgiro, *sm. litharge*, f. *քարարծաթ.*

Litárgyro, *sm. litharge*, f. *քարարծաթ.*

Lite, *sf. contestation*, f. *différend*, m. *կռիւ կռիւ. գումարանութիւն. ազմուկ. Հակառակութիւն. Ջ. գաւառական. դատ. խնդիր. ՓՈՒԼԸ. ՆԻՒԹ. Ձ-ՈՒՆԼԵ. Ջ. ՈՒՆԼԵ. ՀԱՐԱՐԱՆ:*

Muover —, *intenter un procès. ի գառ մանանել. գառ գնել. ՈՒՆԼԵ ՍՊԱՆԵ.*

Muover — alla sanità, *prendre des médecines sans nécessité. դեղս առանց Հարկի, չառողջութեան առնել.* ՍՊԱՐԵԼ ԳՈՒԼԵՑ ՔՆԵԼ ՍԼԻՆԻՆ ԲՈՒՆ. ԼՈՒՐԵՑՈՒՑ ԻՒՐԵ ԼԻՆԻ ՍՊԱՆԵ:

Litiási, *sf. lithiasie*, f. *քարադործ. կազմութիւն կամ գոյացութիւն քարի մարմնոյ. ՐՆԱՒՈՐ ԲՈՒ ՓՈՒՆ ՕՐԻ. ՈՒԲԻՔԻՒՆԼԵ-Ն ՀԱՒԱ-Ե:*

Litiásia, *sf. lithiasie*, f. *պայք վարդիկ, պատճեն խիտ յարտեսանութեան. ՀԲՈՒ ՈՒԲԼԻՆ ՏԵՒ:*

Litiáto, *sm. lithiate, urate*, m. *քարական ագ. ագ Հանեալ ի քարութիւնէ քարանոյ փաղիչոյն. ՀԱՀԼԻՆ-Ե-ՀԱՒԱ:*

Litico, a, *a. lithique, urique. քարական Լի մարմնական. քարերկիմ ատամն. ՀԱՀԼԻՆ-Ե ՀԱՒԱ:*

Litigaménto, *sm. débat*, m. *կռիւ. Հակառակութիւն. բանաձայնութիւն. ՓՈՒԼԸ. ՆԻՒԹ:*

Litigáre, *vn. plaider, disputer. կռիւ. կռուիլ. բանաձայն լինել. գատարկել. Ջ-ԳառակՀել. վիճել. ՆԻՒԹ. ՓՈՒԼԸ, ՓՈՒԼԵ-Ց ՀԱՀԼԻՆԵ-Ց:*

Litigíne, *sf. tache de rousseur*, f. *բիծ. պիսակ. ՊԲԻ-Ե:*

Litígio, *sm. dispute*, f. *կռիւ. Հակառակութիւն. վիճաձիճ. կռիւ. գ-ՈՒՆԱՒՈՐ ՀԱՀԼԻՆ-Ե-Ց. ՆԻՒԹ. ՓՈՒԼԸ:*

Litigióso, a, *a. litigieux, se. կռագոյզ. Հակառակասէր. ՓՈՒԼԱՍԷ-Ր:*

Litóro, *sm. rivage*, m. *եզր. ափն. ԵԶ. ԵՂԵԶ:*

Litófago, *sm. lithophage*, m. *քարակեր. որդն բիլ. ՔՈՐ ԲՈՒ ՔՈՐՈՒՈՒ-Ն-Ո-Ց:*

Litofílio, *sm. feuille pétrifiée*, f. *քարագեղ տերեւ. ԲՈՒ ԱԲՈՒՔԼԻ ՀԱՒԵՒ:*

Litófito, *sm. lithophyte*, m. *քարաճեպ. քարաբոյս. քարագեղ յորդ վերայ քարակաղ կամ նմանութիւնք իցեն. ՕՐԻՆԼԵ. ՌՈՒՆԼԵ-Լ ԲՈՒ:*

Litogenesía, *sf. génération des pierres*, f. *Ծնունդ. կազմութիւն քարանց. ԲՈՒԼՈՐԻ ԵՂԱՒ ՕՐԻՆԵ-Ց. ՈՒԲԻՔԻՒՆԼԵ-Ն ՄՇՈՒՈ:*

Litógliso, *sm. lithoglithe. քարեղք քանդակելոյք. քարերք յորոց վերայ քանդակք կամ նմանութիւնք իցեն. ՕՐԻՆԼԵ. ՌՈՒՆԼԵ-Լ ԲՈՒ:*

Litografía, *sf. lithographie*, f. *4. glyptique*, f. *քարագրութիւն. արուեստ քարագիր գրոց. Ջ. օրինակ գրոչմելոյ քարամբ. 3. արուեստաւորութիւն քարագրութեան. 4. արուեստ քանդակելոյ. ԲՈՒ ԸԼԸ (ՈՒՆԵՑ) ՊՈՒՈ-Ր. ԲՈՒ ՊՈՒՈՒԵ-Ց. ՔՈՒՔ ՈՒԲԻ-Ե. Ջ. ԲՈՒ ԸԼԸ ՊՈՒՈՒԸԼԵՑ ԵՂԵՒԵ-Ր. ԲՈՒ ՊՈՒՈՒԵ-Ց. 3. ԲՈՒ ԸԼԸ ՊՈՒՈՒ-ՏՈՒ ՌՈՒՈՒՆԼԵ-Ր. 4. ՕՐԻՆԸԼԵԼԻ. ԲՈՒ ՕՐԻՆԵ-ԼՈՒԼԸ-Ց:*

Litografíco, a, *a. lithographique. քարագրական. ԲՈՒ ՊՈՒՈՒԵԼԻ-Ն ՊՈՒՆԵ-Ր:*

Litógrafo, *sm. lithographe*, m. քարատիր· որ քարատիր գրուքի· Խուլ ըստ գրուած· *Ձ. v.* Litilogo.

Litologia, *sf. lithologie*, f. քարաբանութիւն· Ճառ քարանց· Խնդրեցին–ից–ՍՀոր·

Litólogo, *sm. lithologue*, m. քարաբան· որ Ճառէ գրոսմիսնէ քարանց· Խնդրեցին ասՀոր պ–նէ–լ–ցին·

Litomanzia, *sf. lithomancie*, f. Գնայք· բոյնոմութիւն քարանց· Խուլ ֆ–ճ–լ–ը–ը·

Litomárga, *sf. pierre marneuse*, f. կրաՀատուն քար· պ–նէ–ցի Խուլ·

Litontrítico, a, *a. lithontriptique*. քարաբեկ· քարայրկի (դեղ)· այս ինչն որ զքարեսս փոսփրոին Տալեալ լաւ–ծանիցէ)· Խուլ Եղիցի (նշան)· պ–նէ–լ–ի–ը–ս–Հ–ո–ի· ՀԵՒ–ՍՒ–ոց·

Litorále, *v.* Littorale.

Litospérmo, *sm. grémil*, m. քարաեսեմ· բոյս ինչ· Խուլ Տ–ո–ո–ց·

Litotomía, *sf. lithotomie*, f. քարաՀատութիւն· Հեղուածն վասն գրար փոսփրոին Տանելոյ· Հասն ըստ–ոմ· Խնդրեցին–ից–ՍՀոր·

Litotomista, *sm. lithotomiste*, m. քարաՀատ· Տեղին փոսփրոին· Իսուն Խնդրեցին Խուլ· Հասն ըստ–ոմ·

Litótomo, *sm. lithotome*, m. քարաՀատ գործ· Ձ–ոն պ–նէ–ը–ը· Խոլըս Խուլ ըստ–ոմ–ցած· ը–ի–ն· *Ձ. v.* Litotomista.

— *a. de lithotomie*. քարաՀատութեան· Ձ–ոն Խնդրեցին ասՀոր·

Litterále, ecc. *v.* Letterale, ecc.

Litteratore, *v.* Letterato.

Littorále, *a. littoral, e. maritime*. Ծովեզերեայ· Ծովափնեայ· Խուլըս– պ–նէ–ը–ը· Ծ–ո–ի–լ–ո–ի·

— *sm. rivage*, m. Ծովեզր· ասին· ֆըլ· ֆ–ը–ը· պ–ն–ո–ց· ո–ո–ի·

Littorano, *sm. habitant des côtes*, m. Ծովեզերեայ· բնակիչ Ծովեզերաց· ասՀոր ոմն· Խնդրեցին ասՀոր ոմն·

Littóre, *sm. licteur*, m. Նուիրակ· վարոյական· պատուոյ պատուհասոյ բռնչեցնոյ Հանդիպեցող· Ձ–ոն–ի· ասԼ– (Հասն)· Ե–ի Բ–ո–ո–ը–ը ֆ–ո–ը–ը·

Litu, *sm. lituus*, m. ցուցակ Տանապետաց· ա–ի–ը–ի–ն ասՀոր Խոլ պ–նէ–ի–ի·

Litúra, *sf. effacure, rafure*, f. բիծ ի գիրս· Ջինանի· Խ–ը ը–ը–ո–ը–ը· Լ–ի–ի·

Liturgia, *sf. liturgie*, f. պաշտօն· պաշտամունք· կրօնք· կարգք եկեղեցական (պատարագի)· *Ձ.* այլոյ պատարագի· *Յ.* գիրս եկեղեցի պաշտամանց, եկեղեցական կարգաց· (Լ–ի–ո–ի–ո–)· ը–ը–ո–ը–ը· Խ–ի–ը–ը· ո–ի–ի–ի· *Ձ.* Լ–ի–ո–ի–ո– ո–ո–ո–ը· *Յ.* ո–լ–ի–ի Խ–ի–ը–ի–ի Եղի·

Litúrgico, a, *a. liturgique*. պաշտամանց· կարգաց· Խ–ի–ի·

Liutájo, *sm. luthier*, m. գործիչ ՀԵի· լ–ո–ի–ը·

Liúto, *sm. luth*, m. *Ձ.* նաւակ· Յ–ի–ի–ը· լ–ո–ի–ո–ի· *Ձ.* ո–ո–ի–ո–լ ֆ–ը–ի·

Metterla, porla sul —, *hésiter*. տարակուսել· վարանել· յապաղել ֆՀ· ֆ–ի–ֆ–ի–ի–ի·

Livélla, *sf. niveau*, m. Տարհանչիւռ· Կշեռ Տարհանութեան· գործի գՏարհանութեան երևացոյ իրիք քննելոյ կամ գտանելոյ· Ը–ը–ի–ը· Ր–ի–ի–ի Խ–ի–ի·

Livellare, *va. niveler*. Տարհել· Կշռել զգՏարհանութիւն· Տաւասարել զերեսս· *Ի* մի Տարհանութեան ածել· պ–ո–ի–ո–ը· պ–ո–ը–ո–ի·

Livellário, *sm. tenancier*, m. որ Տաս ապ· Տարկաուս· որ վարձաբ ունի կալուածս· Ի–ը պ–ո–ի–ը–ը· Վ–ի–ի Վ–ի–ի·

— a, a. emphytéotique. Տաի· Տարկաց·

Livellatóre, *sm. niveleur*, m. *Ձ.* seigneur censier, m. Տարհիչ· Տաւասարիչ· *Ձ.* տէր վիճակի· որ Տաս ասու· պ–ո–ի–ի–ի· պ–ո–ի–ո–ի Խ–ի–ի· *Ձ.* Ի–ը ո–ի–ի· Վ–ի–ի Եղ·

Livellazióne, *sf. nivellement*, m. Տարհեցին· Տաւասարելն· կշռելն զերեսս· պ–ո–ի–ո–ը· պ–ո–ի–ո–ի Խ–ի· Ն–ի–ի–ի·

Livéllo, *sm. cens*, m. *Ձ. niveau*, m. Տաս· ապ· վարձ· ակ· *Ձ.* Տարհ ասչիռ· գործ զերեսս Տաւասարչոյ· *Յ.* Տարհութիւն· Տաւասարութիւն· Տարհ եւ ողորկ վայր· Խոր Եղ·ոց· Վ–ի–ի· Ի–ը պ–ո–ը· *Ձ.* ը–ը–ի–ը· *Յ.* ո–ի–ը–ի–ո–ի· պ–ո–ի–ո–ի ո–ո– Խ–ի–ի–ի· Ի–ի–ի–ի·

Andare, essere, stare a —, di —, *être de niveau, au niveau*. Տարհ· Տաւասար, Տաս· Տարհ լինել· ի Նմին ազգութիւն լինել· պ–ո–ի–ո–ի· պ–ո–ի–ո–ի· պ–ո–ի–ո–ի· պ–ո–ի–ո–ի· Ը–ը–ի–ո–ի· ո–ի–ո–ի·

Liverare, *va. livrer. Ձ. user. Յ. finir*. ի Տնաս ապ· ի–ո–ի–ո–ի· *Ձ.* մաքել· *Յ.* ո–ի–ի–ի· Վ–ի–ի· Խ–ի–ի· *Ձ.* ո–ի–ի–ի–ի–ի· *Յ.* պ–ի–ի–ի–ի·

Livertízio, *sm. livèche*, f. կաղնգեղ· ո–ի–ի–ի·

Lividástro, a, *a. noirâtre*. Տարեալ ֆ Տապատակ· ա–ի–ա–ի–ի· Հ–ի–ի–ի Լ–ի–ի· Հ–ի–ի–ի· պ–ի–ի·

Lividezza, *sf. meurtrissure, lividité*, f. *Ձ.* couleur noirâtre, f. *Յ.* rancune, envie, f. կապտակ գոյն (մարմնոյ, վիրաց)· կապտակեալ մարմ· *Ձ.* ա–ա–ի գոյն· Տ–ի–ի–ի–ի–ի (ի մեղ)· *Յ.* պ–ի· քէն· Խ–ի–ի–ի–ի–ի· Ն–ա–ի–ի· Ձ–ի–ի Ը–ի–ի· պ–ի–ի· *Ձ.* ի–ի–ի–ի· (Խ–ի–ի–ի–ի–ի) ա–ի ա–ի–ի ֆ–ի–ի· *Յ.* ո–ի–ի· Ջ–ի–ի–ի· Ջ–ի–ի–ի–ի·

Livido, a, *a. livide, plombé, e.* կապտակ, կապտակեալ (վէրք, Տարատած)· ի գոյն կապարի· *Ձ.* Տարեալ ֆ կապտակ· մ–ի–ի Կապտակ· ա–ա–ի· ա–ի–ա–ի–ի· Տ–ի–ի–ի–ի· պ–ի–ի–ի–ի· Ի–ի–ի–ի–ի· ֆ–ի–ի–ի–ի· *Ձ.* Ի–ի–ո– Խ–ի· Ի–ի–ի–ի–ի· Ն–ի–ի·

— *sm. v.* Lividezza.

Lividóre, *sm. v.* Lividezza.

Lividúme, *sm.*) *meurtrissure*, f. կապտակ

Lividúra, *sf. ivoire*, f. կապտակեալ պատ, վէրք· Տ–ի–ի–ի Խ–ի–ի, Ն–ի–ի, Ե–ի–ի·

Liviritta, *av. précisément là*. անդէն ֆ–ի–ի–ի–ի·

Livóre, *sm. envie*, f. *Ձ. rancune*, f. *Յ.* livi-

dité, f. համառան. խանաստրախթիւն. 2. տիր. քեն. տիրակալութիւն. 3. կապտաակ գոյն. կապտաակեալ պատ. էեչէ՝ակն. էեչէ՝ակնեա. հոտեա. 2. եօ՛. էրբեա. գին. 3. ՛ՀՀրտրեա. ՀՀո ՀՀր. գէտրէչ նէյե՛.

Livorosamènte, *av. malignement.* չարակամութեամբ. համառան. քրեան. առելութեամբ. տիրվելը. գէ՛ն էեա եա էչ. գէտրեչ էլ՛.

Livoróso, *a, a envieux, se. քինառոր. տրտկալ. համառանդոյդ. քինախնդիր. ընդեէլի. էեչէ՝ակնե՛.

Livrare, *v.* Liverare.

Livrèa, *sf. livrée,* f. 3. *façon,* f. 4. *apparence,* f. 5. *hôtel, logis,* m. տիրագան, տիրոջան հանգիստ (ծառայից). գոյն հանդերձից կամ զգեստ (պատառարաց). համանման նմանութիւն հանգիստից. ՙ նշանագեան. 2. պատառար. տառալը (մեղ տեառն). 3. պայման. օրինակ. ՙ եղանակ. 4. տեսիլ. կերպարանք. 5. բնակութիւն. տուն. ապարանք. իշատիներոյ. եղբայր բռնասոց. իշատիներոյ լեզոցիչն նկատը, ըեղի. ճոխ հերձեր. հետևելը. 2. պէտ բռնասոց իշատիներոյը. հետևելը եղբայր. 3. ծառայ. ծառա. 4. ներքինապետ. էնճահոն. 5. ծխեան. ֆեռան. տերոյ՛.

Lìzza, *sf. barrière,* f. 2. *lice, carrière,* f. պատնէշ. 2. պատնէշ, զանկ կրկիսոյ տեղի յարգարելոյ կամ ՀՀանապարհ հեծելոյն յաղագաբեր. ասպարէս. մերձերէ. լարահրեվ. 2. ան ծլասոց. եօ՛ս. երբոյնը էչելը եօ՛.

Lo, *m.* (articolo singolare avanti una *s* impura, o una z, ed avanti le vocali).
— *pr. m. le.* գնա. զգէ. ֆան.

Lobàto, a, *a. lobé, e. բաժանեալ ի բլթանա-ը գէչեր կէա եօ՛ տեչէնեան՛ (ՀՀ-ենոյ՛).

Lóbo, *sm. lobe,* m. լերդաոյդի. բլթանի լերդի. ՀՀեւ. կամ կէան ՀՀոյդ. 2. բլթանի ականջաց. 3. բլթանի տերեւոց կամ ընդոց. Հաւասարն, կէան (տնդոց). գէչեր էչելը. ՀՀոբլը, ֆանաբ. բառոնո. գէչեր գեալը. 2. ֆանաի էչելը. ՀՀէչէ՝ ՀՀերբեի ՀՀե. 3. ՀՀոբլո ՀՀեա՛. գէչէ՛.

Loc, *sm. looch, m. աւշարակ լսանիի. բնաւիի բժշկական օգտակար կրծոց. լոոոո՛.

Locàle, *a, local, e. վայրական. տեղական. ՀՀբէլի. ՀՀբէի. ՀՀբեան՛ ՀՀոբոոոո՛.

Località, *sf. localité,* f. Հանգամանք տեղոյ. կայանք. տեղի. վայր. ՀՀբէն տՀՀէլը. գէչ Հոհանլը գեղեցկութիւն տեղի ՀՀեռանէչեր. գեղի. ՀՀբ. էչելի. Հոհանլ՛.

Localmente, *av. pour le lieu, dans le lieu. ի տեղւոջ. տեղոյն ի տեղի. գէչ ՀՀբոոոո. ՀՀբոոն ՀՀբէ՛.

Locanda, *sf. hôtel garni,* m. վանք. իշատական պանդոկի. օթեւան. ապրարհատանդ. լբֆանոոո. ֆեռան. ֆեռանճ ՀՀբ՛.

Locandiéra, *sf. l'aubergiste,* m. պանդոկապետ.

Locandiére, *sm.* Իպետ. ապրարհատանդիի. ՀՀեւկլիճի. ֆեռանճէչ. լբֆանոճ՛.

Locáre, *va. placer.* գետգել. գնել. ՀՀբէլՀՀբէ՛.

Locatière, *sm. lamaneur, locman,* m. ՀՀատուցիչ. ՀատուՀար տեղիի. 2. տուդիչ. տատնոյդ Հատաց օտարաց ի Հատատնանիդիի. գետ. պէլՀՀ էեչէ՛. լէհանճ. էոպոնճ ՀեգէլՀՀ լէհան ՀեօՀՀ՛ոբեն էլլատՀատ՛.

Locáto, a, *a. placé, e.* գետգեալ. ֆեռոոո՛. — *sm. la chose placée.* ի, ՀՀ տ տեղի. գեալ. Հատատատալ. ֆեռոոո՛. ՀՀբլէՀՀբէ՛. ՀՀբ ՀՀոոո՛.

Locazióne, *sf position,* f. 2. *location,* f. գէր. ՀՀատ. կայանք. 2. տալի ի վարձու. ֆեռոո՛. ՀՀբլՀՀբ՛. էոպո՛. էոպո՛. 2. ՀՀբոյո էչելի՛.

Lócco, *v.* Loc.

Lóccio, *sm. homme de rien,* m. այր անպիտան. վատիճար. էլէ էոբոոոՀ ոՀոո՛.

Lóche, *sm. loch,* m. չափ. լար պարագէ՛ատն Հատաց. լէի էոլոոոո. լոոոոլոոո՛ոոո ՀոլլՀՀբ էէ. ՀոոոՀ. ՀՀբէոո՛.

Lóchii, *sm. pl. lochies, vidanges,* f. pl. գաշատն Հերեգանական. արբատիներ կամ բղխումն արեան Հերեգական կանանց. լբՀոոոոլբէ ֆոբ՛.

Lóco, ecc. *v.* Luogo, ecc.

Locupletazióne, *sf. gain,* m. կապտատ. շահ՛. ՀՀբէէբ՛. ոէոո՛.

Locústa, *sf. sauterelle,* f. 2. *langouste,* f. մարախ. 2. մարախ ծովու. մազոտ խեցգետին. ՀՀբէլի. ՀՀբոոո՛. ՀՀբէո՛. էոպո՛. 2. ՀՀբէ՛. ոՀՀէլ ՀՀբոէո՛.

Locutório, *sm. parloir,* m. ունենալ խօսելոյ կամ ժողովոյ ի միմեանս. ՀանոոՀՀբլբոո լոբոոոո էոբոէո՛ էոպո՛ ՀՀբլոոՀոճ՛ ֆոո. ոոոՀոՀՀոոՀ. ՀՀբլէոոոՀ՛.

Locuzióne, *sf. langue,* f. *langage,* m. 2. *discours, entretien,* m. 3. *locution, expression,* f. լեզու. բարբառ. 2. խոսք. ասելաբանութիւն. 3. պայման բանից. ասացած. օրինակ ասելոյ. (պէր ՀՀլբէՀ) ոՀլէ լէոոո. 2. էեչ. ոոոՀոՀՀ. լոբոոոո. 3. ՀՀոոէո. էոպոէո՛. էոպոոո՛.

Lóda, *sf. louange,* f. գովաոո. ֆոո՛.

Lodàbile, *a. louable.* գովելի. գովաՀեան արժանի. յարգասար. ֆոոն ֆոոՀոճոֆ՛. ֆոո ՀլոոՀոճ՛. ֆոոոոո՛.

Lodabilità, *sf. qualité de ce qui est louable,* f. գովելիի վիճակ. արժանաւորութիւն գովելեան. ֆոոն ֆոոՀոճոֆ՛ ՀլոոՀոճ՛. ֆոոոոոո՛.

Lodamènto, *sm. action de louer,* f. 2. *louange,* f. գովելիս. գովաՀեան. 2. գովեան. գրաւոոոր. էոպո՛. էոպո՛. 2. ֆոո՛.

Lodáre, *va. louer.* 2. *approuver.* 3. *arbitrer.* գովել. գրաւոել. յարգել. գրաւոոր տալ. 2. Հաճել. ընդունել. 3. վճռ. Հաւանեել իրրեւ գաւառ երկոց. գաոել. էոպո՛. ֆոո ՀՀբ. ֆոոՀոՀ ՀՀբ՛. 2. ոէլէՀՀ. ֆո՛. 3. ոբոոոէՀ ոոոՀ՛. լէոէՀՀ ոֆոոՀ՛.

Lodársi, *vp. se louer.* գովել զանձն. պանծալ. պարծել. էոպոՀոՀ. ՀեՀոոոֆոՀ օլՀՀ. էոոոՀՀ ՀլՀ՛.
— *d'uno, se louer de qn. յայս առնել ելեի գոՀ եմ. գոՀ լինել. յիւելել գովաՀեանի. էոլոոոոլոոոոո ոֆոոՀ ՀՀբ՛. էոլոոո օլՀՀ. էոպո՛. ֆոո էչ ոոՀոՀ՛.

Lodatamènte, *av. avec louange, bien.* գովելիապատ. պատուով. քաջ. բարեբար. բան արժանի. գովելի վարուք. էոպոՀոՀ ոֆոո ՀոոբլՀ. ՀեՀ էոլ. ՀեՀ էոլ. էոպոՀոՀ՛. ֆոոոոո՛. ՀՀոոո՛.

Lodativo, a, *a. demonstratif, ve.* գովա-

fdtean. Համդիպիլ (ճառ)։ Բառախիւ։ պէտ։ Հանդ։

Lodatore, *sm.* loueur, m. գովիչ։ բարեասաց։ Երգեցիկ։ Երգիչ։ Պատուհաս։ Հիմնադիրն։ Պատիւ։

Lóde, *sf.* éloge, m. louange, f. 2. renommée, f. 3. merite, m. vertu, f. գովեստ։ գովաբանիլ։ գրուատիք։ յարգանք։ 2. անուն։ Համբաւ։ Հռչակ։ 3. արժանիք։ արժանաորհնութիւն։ բարեմիտութիւն։ Երգիչ։ Երգիչ։ Պատուհաս։ Հիմնադիրն։ 2. լաւ։ օգ։ ճան։ լաւ։ Դաշ։ 3. պէտ։ Հանդիսիլ։

Lodévole, *a.* louable. գովելի։ պէտ օգտակար։ պէտ։ Պատուհաս։

Lodevolmènte, *av.* louablement. գովաբանօրէն։ գովելի օրինակաւ։ պէտ պէտ։ Պատուհաս։

Lódi, *sf. pl.* laudes, f. pl. օրհնութիւնք (յաւուրս աշեղեան պատրաստութեան Հառաջելոյ)։ Պատուհաս։ պէտ Հանդիսիլ։

Lódo, *sm.* arbitrage, m. 2. éloge, m. վճիռ։ դատաստան, քննութիւն (իրաւարարի)։ 2. գովաբանիլ։ արտարերել զգօնէս։ Երգեցիկ։ 3. պէտ։

Lódola, *sf.* alouette, f. արտոյտ։ Լուսէր Հանդիսիլ։

Lodrétto, *sm.* daube en compote. եփոյ խնդ ի մեղ։ պէտ Պատուհաս պէտ Հանդիսիլ Հանդիսիլ։

Lóffa, } *sf.* vesse, f. անձայն փոչ։ * խիտ։

Löffia, } Հանդիսիլ։ Երգեցիկ։

Logaritmico, a, *a.* logarithmique. պատրաստած Հնոց։ գոգաթիմեան։ Լուսէրիկ։

Logaritmo, *sm.* logarithme, m. պատրաստութիւն։ Համեմատութիւն։ գոգաթիմեան։ Լուսէրիկ Հնոց։

Lóggia, *sf.* loge, galerie, f. 2 loge de théâtre, f. 3. loge de francs-maçons, f. 4. terrasse, f. 6. logement, logis, m. պատչ։ պատչ Հնձելոյն։ պատչ Համեմատութիւն։ 2. առանձնին անձնական, կարան ի թատերս։ խուց Հանգիստ։ լուսէր առանձնական անձնական։ 3. կարան։ տղայք պատրաստանց։ 4. պատրաստ։ Տ-Հանդոյց։ տանիք։ 6. կարան։ Հանդիսութիւն։ կրաստ։ փայր։ ուռենի։ Երգեցիկ ուռենի։ Հանդիսիլ։ պէտ Հանդիսիլ։ 2. տլուն եղէնի։ պէտ Հանդիսիլ Հանդիսիլ։ պէտ։ պէտ Հանդիսիլ։ 3. Հանդիսանալիք Հանդիսիլ։ պէտ Հանդիսիլ։ Լուսէրիկ։ 5. պէտ։ պատ։ Պատուհաս։ Հանդիսիլ։ 6. Հանդիսիլ։ պէտ։

Tenere a —, amuser qn. յամեցուցանել։ առնել։ Երգեցիկ։ գովասանք։

Loggiamento, *sm.* logement, m. պատարք։ Հանդիսիլ։

Loggiato, *sm.* galerie couverte, f. պատչ կամ Համակաց ուռենի։ Երգեցիկ։ պէտ։

Loghicciuólo, *sm.* petit endroit, m. տեղի փոքրիկ։ խորշ։ պէտ Հանդիսիլ։ պատ։

Logica, *sf.* logique, f. խոսան փիլիսոփայութիւն։ * տրամաբանութիւն։ Հանդիսիլ։ Երգեցիկ Հանդիսիլ։

Essere, andare in —, être, aller en logique. ունանել։ գնալոյ փիլիսոփայութիւն։ Երգեցիկ Հանդիսիլ։ Հանդիսիլ պէտ։

Logicále, *a.* de la logique. խոսան փիլիսոփայական։ * տրամաբանական։ Հանդիսիլ։

Logicalmènte, *av.* logiquement. քան օրինի խոսան փիլիսոփայականին։ Երգեցիկ պատ։ * տրամաբանօրէն։ Հանդիսիլ։ պէտ պէտ Հանդիսիլ։

Logicáre, *vn.* sophistiquer. Հնարաբեր։ խօսել զպատրել նոսր քննութեամբ կամ քան օրինի խոսան փիլիսոփայականին։ Հանդիսիլ պատ Երգեցիկ։ Երգեցիկ պէտ պէտ Հանդիսիլ։

Logico, *sm.* logicien, m. խոսան փիլիսոփայ։ * տրամաբան։ Երգեցիկ Հանդիսիլ։ Հանդիսիլ Հանդիսիլ։

— a, *a. v.* Logicale.

Logistica, *sf.* algèbre, f. Հշմանագրուժ կամ Համարութիւն։ * գրաշարիւ։ Երգեցիկ։

Lógio, *sm.* ivraie, f. որոմն։ պէտ Երգեցիկ օդ։ պէտ։

Logliòso, a, *a.* plein d'ivraie. լի որոմնիք։ պէտ պէտ։

Logografia, *sf.* logographie, f. տրագրագրութիւն։ գրելն տրագ իրթեւ պատիւ։ գրելն Համառատիւ։ գրագրելն Հանդիսագրագ։ լսելեալ խոսք ինչ լսելոյ խոսքս։ Հանդիսանալ խոսք։ լսելանելիութիւն։

Logogrifo, *sm.* logographe, m. առասպել Հշմանագրագ կամ բարբառագ։ * բառի Համեմատ։ լսելեալ պէտ Երգեցիկ։ լսելեալ լսելոյ։

Logomachia, *sf.* logomachie, f. բանամարտութիւն։ կռիւ վասն բանիւ (* բառիւ) կամ վասն տեսակաց։ պէտ լսելեալ Երգեցիկ պէտ պէտ լսել խոսքերին պատճառելի, Նկատ։ *

Logoranza, *sf.* usure, f. մնդրուժ։ Երգեցիկ։ լսելեալ։

Logoráre, *va.* user, consumer. մաշել։ փչել։ Հագցուցանել։ 2. Համալ։ մաշել։ ապառել։ լսելեալ Երգեցիկ։ Երգեցիկ։ 3. Երգեցիկ Երգեցիկ։ Երգեցիկ։

Logoratore, *sm.* qui use, consume. մաշիչ։ Համալիչ։ ապառիչ։ լսելեալ Երգեցիկ։

Logorizia, *sf.* réglisse, f. մատուռակ։ պատ պեղոյս։

Lógoro, *sm.* leurre, m. Երգեցիկ մաշիկ գէշ։ կաշեայ գոյնի Հագուստ ի նմանութիւն Երգեցիկ վասն գրասան բաղխ լեռս կռնչոյց։ Երգեցիկ։ Երգեցիկ։ Երգեցիկ։ պէտ պէտ։ Նուէր։

— a, *a.* usé, consumé, e. մաշ։ Հին։ մաշեալ։ մաշածոյ։ փչելով։ պատապատուն բրիչեալ։ 2. Համալ։ ապառեալ։ Երգեցիկ։ Երգեցիկ։ Երգեցիկ։ 2. Երգեցիկ օգտակար։ Երգեցիկ։ Երգեցիկ։ Երգեցիկ։

Luna logora, *le dernier quartier de la lune*, m. լուսին մաշեալ։ Հիմնեալ։ վերջին երրորդի կամ Համեմատի լուսնի։ պատ պէտ Երգեցիկ։

Logiccio, *sm.* petit endroit, m. տեղի փոքրիկ։ խորշ։ պէտ Երգեցիկ։ պատ։

Lója, *sf.* ordure, crotte, f. 2. fard, m. պատչիկ։ սիկ։ 2. տեղագր։ Հագուստ Երգեցիկ։ Երգեցիկ։ 2. Երգեցիկ։

Loica, *v.* Logica.

Lólla, *sf.* balle, f. փամփ։ պատիճ գորնոյ։ պատչան գնդապատ։

Aver le mani di —, (modo basso) avoir les mains de beurre. դիւրաւ Երգեցիկ ի Հե-

ագ. Ձեռս լբեալս լուծեաս ունեն. Եվ-ներ եղեալ պատճառ, տե-լերբեր. Եվներեն պեռե-սբեր.

Lolligine, *sf. calmar, cornet*, m. ասեղնա-ձուկ. * կարամիր ձուկ. * Թղաթան. Գե-բեր-տեղ դե-լբեբբ. Ե-ներ դե-լբեբբ.

Lólo, *av. très-souvent.* յոլովապէս. բազում անդամ. -ըբ-ս բե-ներ.

Lombagine, *sf. lumbago*, m. ասատիկ ցաւ. յօդացաւութիւն, յամառնի մէջացք. * մէջա-գաւութիւն. պե Վեներ.

Lombale, *a. lombaire.* մէջաց. երթիամանդ. պեԼե Հաեսսս. պեԼեր.

Lombarda, *sf. lombarde*, f. կաբաւք ինչ. պեր ին-բեԼե Խերս.

Lombare, a, *a. lombaire.* մէջաց. երթիամանդ. պեԼեն. պեԼե տայեր.

Lombata, *sf. lombes*, m. pl. *2. longe*, f. *filet*, m. մէջք. կողջ մէջաց. *2. ոգն. գիսա-ձուած (անասնոց ի խորակէ.) ։ պեԼ պե Ե-բ-ջեբ. *2. (Հեղուկ էլն հաչնեսորեն) ըբրեբ-ըբրեբեն Ե-բբբ-ԵԼ. պեԼ։

Lómbo, *sm. lombes*, m.pl. *2. flanc*, m. *reins*, m.pl. մէջք. մասն. *2. երթիամանք. կողք. կուշտ. պեԼ. *2. Խոտ. պեԽբ։

Lombricále, v. Lumbricale.

Lombricáto, a, *a. composé de vers de terre.* որսորդաց. խառնեալ զեռնովք. ոԶ-ըՇՆԼԵ Ե-ԽԵՐԵԼ ԵՆԲԵԽԵ ՏՇԵԼ։

Lombrico, *sm. ver (de terre, intestinal)*, m. զեռուն. սպուն. Ձձի. բաժան. որդն (երկրի. որսորդի). ոԶ-ըՇՆԼ. ոԶԿԵՇՆԼ։

Lóme, *sm. lumiere*, f. լոյս։ ԵԼԸ։

Lomento, *sm. gousse bivalve*, f. փամփ երկաթեղէն. երկանդամ պատեանք (արտ-սեաց) ։ Խե ԵԼԵԼԸ. Խե Ե-ԸԵԼԵԼ ԲՇՈ-ԵԲ ։

Lomia, *sf. lime*, f. անոյշ զեմոն. Ե-ՆԼԵ Լ-ՏԵՆ։

Lonchite, *sf. lonchite*, f. սիրասերմ. խաս ին. Բ-ԽԵՆ-ԵՆ ՆԵՐ. ՆԵՐ ՈՇ ՏՆ։

Londra, *sf. bâtiment turc à rames*, m. սա-ձիի դաս. Բե խաչաբ. ԵՒ-ըԲԵՒԼ ՏՈՆԵԼԸ ԼԵ-ՊԵ։

Londrino, *sm. londrin*, m. սասի զանդիացի. ՇԸՆԸ ՏԸԵՆԵ։

Longanimità, *sf. longanimité*, f. երկայնմտու-թիւն. Ներողութիւն. ասոր. Ր-ԽՆ-ՀՒԼ-ԼՈՐ Ե ԵՆԸՐ. Լ-ԵՒՆ-ՈՒԼ։

Longanimo, a, *a. patient, clément*, e. եր-կայնմտիա. Ներող. ՈՈՐԵՐԼԸ. Լ-ԵՒՆ-ՈՒԼԵ։

Longevità, *sf. longévité*, f. երկայնակեաց կեանք. երկայնակեաց ժամանակ. երկայն աւուրք. Խոհ ՈՈՐԵՆԸՈՐԸ. ԸՇՒ Ե-ԼԵՆ. Ր-ԼԵՒՆ-ՈՒ-ՆՈՐ։

Longévo, a, *a. qui vit, qui existe, qui dure longtemps.* երկայնակեաց. երկայնաւուրեայ (լինել.) ։ բազմանալ. Հիմարելոյ. բազմա-ժամանակեալ. երկայնժամանակեան. Խոհի ՈՈՐԵՆ. ՇՒՇ Ե-ԼԵԼ. Ր-ՈՈՄՈՐ. ԴԵՐԵՐՈՐ. Ե-ՆՈՐ։

Longimetría. *sf. longimétrie*, f. երկայնա-չափութիւն. Ա-ՈՈՄՆՒՆ-Ր-ՈՒԼ։

Longinquità, *v.* Lontananza.

Longinquo, *v.* Lontano.

Longita, *v.* Longitudine.

Longitudinale, *a. longitudinal*, e. Ձգեալ. երկայնութեան. վռ երկայնի. երկայն. ըստ երկայնութեան. ՈՈՐՈՆՈՆ։

Longitúdine, *sf. longitude*, f. *2. longueur*, f. երկայնութիւն (երկագրութեան եւ աս-տեղագիտութեան). *2. երկայնութիւն. Ր-ԼԵ. *2. ՈՈՐՈՆՈՆ։

Lontanamente, *av.* loin, de loin. Հեռի. Ի Հեռուստ. ՈՈՐԵ. ՈՈՐՈՆ։

Lontanánza, *sf. distance*, f. *éloignement*, m. Հեռաւորութիւն. բացաթակութիւն. Հե-ռաւոյն. ՈՈՐԵՐԼԸ. ԵՐՐԵԼԵԸ. ԴՈՈՐ. Փո-ԽՈՒԹԻՆ Ե ՈՈՐ։

Lontanáre, *va. éloigner.* Հեռացուցանել. ԵՐՐԵՒՆՈՐՈՒՄ։

— *vn. durer.* տեւել. բաւել. պերբեր. Ե-ՆԼԵՒ։

Lontáno, a, *a. distant, lointain, éloigné*, e. *2. différent*, e. *3. éloigné*, e. *4. long, ue.* Հեռի. Հեռաւոր. Հեռագիր. Հեռաւոյն (մայր). բազաթակ. բազական. բազամիր. *2. տար-կերպ. տարբեր. * տարբեր է. *3. Հեռացեալ, մեկուսի (ի չարեաց ինչ). *4. երկայն. ՈՈ-ՒՆ. ԵՐՐԵՒ. ԴՈՒՆ. Ե-ՆԼԵ. Բ-ՈՈՐ-ՈՈՐ. ՈՈՐԲԵՐԵՒ. *2. դուշեա. Հոխերնէ-ՆԵՒ. *3. ԱԲԲ ԼԵՒՆԵՒ. *4. ՈՈՐՈՆ։

Dalla lontana, de loin. ի Հեռուստ. ԵԼ-ԲՈՒՆ։

— *prep.* loin. Հեռի. Մեկուսի. ԵՐՐԵՒ. ՈՈՐՈՒ։

Da —, di —, de loin, au loin. ի Հեռուստ. ի Հեռաւոյն. ի բազաւոյ. ԵՐՐԵՒՆՈՒ. ՈՈՐՈՆՈՆ։

Lóntra, *sf. loutre*, f. ջրիբեր. Ձկնօդս կուզ. ջրային սամոյր. ՈՈՐ ԵՒՐՈՐ։

Lónza, *sf. panthère*, f. *loup cervier*, m. *2. queue*, f. *3. extrémité charnue des jambes et des têtes des animaux qui s'attache à la peau écorchée*, f. յոխոց կամ լուսանի. *2. ապի. *3. Նպոյ դլխոյ եւ պռնկոյ անասնոց լի մսով մաճեալ ի մորթև գերծեալս. ԽոՀ Խ-ԽՈՒ Ե-ԼԵՒ. *2. Ե-ՈՈՐՈՒՄ. *3. Հաչնեսորեն դաշ վե դաշոյբ Բաբ-ՆԵՒՆԵՒ Խ-Ե-ՆԵՒ ԵԲԲԵՒ-ՈՒՆԵՒ Ե-ԽԵՒՆԵՒ ԲՇՒԼ ԵՐՐԵՒ։

Lónzo, a, *a. flasque, énervé*, e. անոյժ. Կծան. անդամ. Մեղկ. Ի-ՆՈՒ. ԼՈՒՅ. Ե-ԼԼՀԵՒՈՒԵԼ. ԼԵՒԼԵՒ. Ե-ՆՈՒ։

Lopízia, *sf. alopécie*, f. Թափել Հերաց. * ագուեսացաս. ՈՈԼ ԲՐԵՒ. ՈՈԼ ԵՆՈՐՈՒԼ Ե-ՆԵ։

Lóppa, *sf. balle du blé*, f. փամփ. պատճ ցորենոյ. Պ-ԱՈՂ Ե-ՆՈՐՈՒՆ. ՈՈՐՈՆՈՆ-ՈՈՐ։

Non è —, ce n' est pas aisé. չէ ինչ գիւրին. ՓՈՂՈ ԵՆՆԼ։

Lóppolo, *sm. chargé de balles.* լի փամփ-կաս. Ե-ՈՈՐՈՒԼԸ (Ո-ՈՐՈՆՈՒ)։

Loquace, a. *babillard*, e. շատախօս. լե-զուասէր. ԼԵՒԼԵՒԼԸ. Լ-ՆԵՒԵՐ։

Loquacemente, *av. avec babil.* շատախօսու-թեամբ. ԼԵՒԼԵՒԼԵՒԼԵ։

Loquacità, *sf. babil*, m. շատախօսութիւն. Խ-ՈՆՐՒԼԵՒ. Լ-ՆԵՒԵՐ-ՆԼԵ։

Loquèla, *sf. langue*, f. *langage*, m. խօսք. բան. բարբառ. լեզու. Ե-ԼԵՒ. ԵԼԸՐ. ՈՈՐՈՒՆ Լ-ՈՈՐ։

Lord, *sm. lord*, m. իշխան գլխաւոր. վառա-

ար ՀԱԴգեցուց-ող աշխարհին · Խիլիբերբ-ղեն։

Lordamente, *av. salement.* ադտեղամեռ-ին · Հարթաբանաբար։

Lordáre, *va. salir.* ադտեղել· պղծել· Հարթարմեր · ինչեներեն ։

Lordézza, } *sf.* saleté, f. ադտեղութիւն ·

Lordízia, } ադտ· գազաութիւն· Հարթարբան · ինչ· Ներ։

Lordo, a, *a.* sale. ադտեղ· պիղծ · գազիր· խոշտանգան. գարշ· Հարթար· ինչեր · Նեղեան· Նամած · ֆունկ։

— *sm.* poids, dont il faut déduire qc., m. կշիռ Հանդերձ ծանրութեամբ տեսանց· *ապրող ծանրութիւն. Հարթար ինչեր Նեղբան Հարբան։

Lordúme, *sm.* ordure, f. 2. déshonnêteté, **Lordúra**. *sf.* ⟨licence, f. ադտ· ադտեզութիւն. գազրութիւն. 2. պիղծութիւն. պղծութիւն· ադտապիղծութիւն· Հարթարբան · ինչ· Նեղեան։ 2. Նամած · բան · ինչեր։

Lorica, *sf.* cuirasse, f. զրահ· պատեանք · բանի։

Loricáto, a, *a.* qui a une cuirasse. զրահաւոր · զրահաւոր · պատեղազէն · բանիան։

Lórnio, a, *a.* louche. չէլ · լուն ·

Lóro, *pr.* leur, à eux. 2. les. 3. eux. ա. Նոտա · Նոցա · իւրեանց · 2. զնոսա. 3. Նոքա. Տուբա · ինեանց ինեանց ։ 2 · ինբոբ։ 3 · ինբոբ։

Di —, d'eux. Նոցա · իւրեանց · ինեանց ինեանց ։

Da —, par eux. ի Նոցանէ · յանձանց · ձնբոբան · ինեանց ինեանց ։

— *pr. pos.* leur. իւրեանց · Նոցա · Նոցային · ինեանց ինեանց · ինբոբան ։

Il —, le leur. Նոցայինքը · Նոցայն · իւրեանց · ինեանց ինեանց ։

Lósco, a, *a.* borgne. 2. myope, qui a la vue basse. 3. stupide, hébété, e. միականի · *միաչեղ · 2. պղտորին · պղտորաս · որ սկսած են աչք · Տ Հաս կոյր · 3. չլսողիա · Համձաս-գիտ · Տեր ինչ · ինբ ինբանբ · ինբոբ · ինեանց ինեանց ։ 2 · Նոքանաս ինբոբեն · ինչ · ինբոբան · 3 · Տ-ինբ Տ-ինբ-ինբ · ինմ-ինբ ։

Lossodromia, *sf. loxodromie*, f. իմեր բնիացք · գնացք Նաւու · ինչեին Նաւ ինչեին ։

Lossúria, *v.* Lussuria.

Lotare, *va. endaire de terre.* Տեփել կաւով (պեղեզներ) · ⟨ինբինբեր ֆ-ինբան ֆ-ինբան) ինմաբանել · ինբինբան ։

Lóto, *sm. lut*, m. 2. boue, fange, f. 3. saleté, f. 4. lotus, lotos, m. կաւ · կաւ զբաղ · ձաղաս · 2. գազա · զրիս · սիրտ · 3. ադտեզութիւն · 4 · Նեղրգիտ · խոտ ինչ · ⟨բաւական · ինբինբան ինբեղաբ · ինմաբան · ինբ · ինբ · 2. ինմաբ · գ-ինբան · 3 · Հարթարբան · 4 · Տ-ինբ-ինբան · Տ-ինբ · ինբան · ինբան · Տ-ինբ-ինբ Հնձան · ինբինբ · ինբինբ ։

Lotofági, *sm. pl. lotophages*, m. pl. Նեղզեանգերք· ագ ինչ Նեղրգիտ-ից ար Նեղզեն խոտոյն ագանին · ինբինբան ։

Lotolène, } *a. boueux, bourbeux, se.* ադտաբոտ · ադտաբոտ · զգտան · ինմաբան ։

Lotoso, a, } ադտան · զգտան · ինմաբան ։

Lotta, *sf. lutte*, f. 2. dispute, f. ըմբշամարտ · գիրիզգեղաան կռիւ · բանամարտի կռիւ · զրզռանքութիւն · 2. կռիւ · մաչաառութիւն · զուա-

բան · պայքար · ինբեւ · ինբեւ · ինբ-ինբ · ինբ-ինբ-ինբան · 2 · ինբ-ինբ · ինբ-ինբան · ինբ-ինբան · ինբ-ինբան ։

Lottáre, *vn. lutter.* գիրիզգեղաան լինել · մրցել · կռուել · զուսպաբել · ագռել · ինբեւ ինբ-ինբ · ինբ-ինբան · ինբ-ինբան · ինբ-ինբան ։

Lottatóre, *sm. lutteur*, m. 2. combattant, m. ըմբիշ · ըմբշամարտիկ · բանամարտիկ · 2 · պատերազմող · մարտիկ · ինբ-ինբան · ինբ-ինբան · ինբ-ինբան · 2 · ֆինան ։

Lottéggiare, *vn. s'exercer à la lutte.* մրցել· կրթինել ի Հրաչագան մրցութեան · ինբ-ինբ ինբ-ինբան · ինբ-ինբան ։

Lótto, *sm. loterie*, f. 2. lot, m. վիճակաքաղ · վիճակ· 2· վիճակ· բաժին · չաբ ի վիճակի ձագանել· ինբանբ· 2· ինբանբ ինբ-ինբան · ինմ· ինբ-ինբ ։

Lova, *sf. courtisane*, f. ըազ· ինձան ։

Lozánga, *sf. losange*, f. ինեւ, երկայնաձեւ չորեքանկիւն · * սարանկիւն · ինբ-ինբ ինբ-ինբ · ինբ ։

Lozangáto, a, *a. losangé, e.* ինեւ չորեքանկիւն (մրիք) · * սարանկիւնաձեւ · ինբ-ինբ ինբանկիւնաձեւ · ինբանկիւն ինբ-ինբ · ինբ ։

Lózio, *sm. urine*, f. միզ · ինբ ։

Lozióne, *sf. lotion*, ablution, f. լուացութիւն · լուգանք · մկրտութիւն · ինբ-ինբ · ինբ-ինբան · ինբ-ինբ ։

Lubrare, *va. lubrifier, oindre.* լսիրել · զեղել, լսյն գործել · ինբ-ինբ · ինբ-ինբան ինբ ։

— il corpo, *purger.* կանդել· զրտմպանել· ինբ-ինբ ինբ-ինբան-ինբ ։

Lubricativo, a, *a. laxatif*, ve. լուծիչ, կամ կանչ· զրտմպանի· ինբ-ինբ-ինբան ։

Lubrichézza, } *sf. lubricité*, f. 2. qualité de

Lubricità, } ⟨ce qui est glissant, f. 3. liberté du ventre, f. զրխաթիւն · ադտաաաութիւն · չուպաաութիւն գանդագ· զեղաութիւն · 2 · լսիրինն · զեղն լինել · 3 · կանգաթիւն զրտմպանի · Նեղ-ինբան-ինբ · ինբ-ինբան · ինբանինբ · 2 · ինբ-ինբան · 3 · ինբ ինբ-ինբ-ինբան ։

Lubrico, *sm.* lieu glissant, m. լսիրե տեղի· ինբ-ինբ ինբ ։

— a, *a.* glissant, e. 2. inconstant, incertain, e. 3. fragile, sujet à tomber en faute. 4. lubrique. 5. qui a le ventre lâche. 6. lâche. լսիրե · զեղն · 2 · վրեպգին · պատաաոր · զաղջագութեան · պատիր · 3 · ակաո · որ զեբրաա անկաի ի մեզս, պատիր · 4 · զեղն · պատչաա · ցանկաաեր · 5 · որոյ կանաա է որովայն · 6 · կանաա · լսյն (որովայն) · ինբ-ինբ · ինբ-ինբան · 2 · ինբ-ինբ-ինբ · ինբ-ինբան · 3 · ինբ-ինբ ինբ-ինբ ինբ-ինբան · ինբ-ինբան · 4 · ինբ-ինբ · ինբ-ինբան · 5 · ինբ-ինբ · 6 · ինբ-ինբ (ինբ) ։

Lucarino, *v.* Lugarino.

Luccetto, *sm. petit brochet*, m. գայլ ձկնիկ· ինբ-ինբ ինբ-ինբան ։

Lucchesino, *sm. lucquoise*, f. 2. habit de lucquoise, m. զուգայի ասաւիւ · ասաւիւ ինչ կարմիր ի դոյն ագինւ եւ Հանդերձ ի նմին ինբ-ինբ · ինբ-ինբան · ինբ-ինբ ինբ-ինբ · 2 · ինբ-ինբան ինբ-ինբան ։

Lucchetto, *sm. cadenas*, m. պարգանակ · ինբ · ինբ ։

Lúccia, *sf. ophioglosse*, f. օձալեզու խոտ, Իշան ական ։ Իշան մօտ։

Lucciánte, *sm.* (occhio, così detto per ischerzo) œil, luminaire, m. աչն ։ պսակաղեղ ։ կեռչ։

— *a. luisant, e.* փայլուն ։ պսպղացուն ։ փայլածուն ։ փալփլուն ։

Lucciáre, *vn. luire.* փայլել ։ շողալ ։ փալփլուիլ ։ խայտառակուիլ ։

— (in forza di sostantivo; il lucciar delle armi), *le luisant des armes.* շողիւն, փայլիւն գինուց ։ ականի ։ փալփլուիլ։

Luccichío, *sm. clarté*, f. éclat, m. շողիւն ։ փայլիւն ։ ծագում ։ փալփլուիլ ։ ծագ։ ։ ծագ։ ։ ֆէ։ ։ ֆէ։ ։ ֆէ

Lúcido, *sm. un transparent pour calquer*, m. *2. action de prendre le trait, f. գործի պատճառ. նկարուն կամ լուսով նկարելու. 2. նկարելը լուսով. պատճառ. նկար. ոտքերը ուշադիր ճոխ. 2. ուշադիր ժողովրդ ոտքեր ուշ.*

— a, *a. luisant, clair, e. 2. poli, éclatant, e. 3. qui a le poil luisant, gras.* լուսատար. պայծառ. փայլուն. պատպռուն. փայլատուն. *2. յղկեալ. ողորկ. փոխած. ջնդիկ. 3. յղոյ. պաթարտ. որ փայլէ և պատպռուին ունէ. ձիու. ընչեղն. նաւորակ. ղշուկը. փոխվելիք. 2. ձիուկը. ձիորոնելը. 3. ընչեղ. դեմը. ընչեղ. սեղմ.*

Intervallo —, *intervalles lucides. ժամանակ, անջրպետ գրաւուածների յիշողության. տեսնելիքին ուշադրութ վերը եղած տեսնելիքին ընդհատ վերը. ուշ.*

Lucifero, *sm. lucifer, m. արուսեակ. առաջ առաւոտին. 2. արուսեակ. առաւոտյ. *առգույնէ. ոգոհ եղուզեալ. պիղծ. 2. ընդեան. ընդհանուր դուռ.*

— a, *a. brillant, e. lumineux, se.* լուսաբեր. լուսատու. լուսատար. *Հոգիի. ընդհանուր. ընդոգրկուն.*

Pietra lucifera, *pierre phosphorique, f.* լուսաբեր քար. *ոնիկ ֆիւոսֆորիտէն.*

Lucificare, *va. éclaircir.* լուսատարել. *Հոգևորացնել.*

Lucignolato, a, *a. tressé, tortillé, e.* մանեալ. հիւսեալ. գալարեալ. պտուտիալ. պտուտիլ. *Ծորդուած.*

Lucignolo, *sm. meche, f. lumignon, m. 2. quenouillée, f.* պատրոյգ. *2. նիւթի իյոյ միով. ֆիթիլ. ղաղաղ. ֆիթիլեն. վառ. 2. պէտ Ծորդուելու տեղեն.*

Guardarla nel — e non nell' olio, *donner la farine et vendre le son. փոքրանց իրայ առաւել քան մեծամեծացն հոգ տանել. պէտքին հասուելիքներն պահած ատեն թէ ֆիթիլեն կամ ձիթեն.*

Lucimento, *sm. v.* Lucidità.

Lucimetro, *sm. photometre, m.* լուսաչափ. գործի գնահատելու լուսոյն չափերոյ. *Լեռնաճոռոգ.*

Luco, *sm. bois sacré, m. անտառ. անտառ նուիրական դիոց. պատարտ. պատարտ տրուան.*

Lucóre, *sm.* (voce antica) *lumière, f.* լոյս. *ԸԼԸՐ.*

Lucrare, *va. gagner.* շահիլ. *Ընդունիլ.*

Lucrativo, a, *a. lucratif, ve.* շահաբեր. շահատար. *Ընդունելի. Ֆիւոպէն.*

Lúcro, *sm. profit, m.* շահ. *օգուտ. Ընդ.*

Lucrosamente, *av. avec gain.* շահու. *յօգուտ. շահելով. Ընդ ըլլալ.*

Lucróso, a, *a. profitable.* շահաչէտ. շահատար. *Ընդունելի.*

Lucubrare, *va. travailler, faire à force de veilles, avec soin.* ուշիկ. վաստակել գիշերի. լուսով. ծրագիր. գործել. *Հնամեայ, հոգատարութեամբ, ըստ ամէն ուշադրութեամբ. կիսի ընելմուծ, Հոգեկրեալ. Հոգեկրելոյ. Ընդ. Ընդ ընել էլեկտրիկ.*

Lucubrazione, *sf. elucubration, f.* վաստակ. ուշադրութեան գիշերոյ. գործ. *Հնամեայ. հոգատարութեան. ուշադրութիւն. ջան. կիսի էլեկ. Ընդունիլ. ֆիթիլ. Հոգեկրելոյ. Ընդ. Ընդ էլեկ. Ընդ. Ընդ. Ընդ

գիրք· 3· նմա· սյեմ· 4· նա· բիբն· ծառ· 2· ինքնին· ինքնիսին· 3· ծո· ձ· ե· ինքն· Pigliar, dare —, *prendre, donner quelque lumière, quelques éclaircissements.* առնել, տալ տեղեկութիւն ինչ· ազ դարձնե ընտանե ուշադ· լինել·

Luigi, *sm. louis d'or*, m. զուտ ոսկեայն դահեկան· գիրանոզ ալիմնե·

Luissimo, *pr. lui-même.* նա բիբն· բիբն իսկ· բիբնին դիմումին· ինքնիսկ· ասել ե· ինքնիսկ·

Lulla, *sf. planche latérale du fond du tonneau, f. լուսնաձեւ տախտակ կառապ· ֆըլնէսի հաճելի ինքնիսկ·

Lumaca, *sf. limas, m. limace, f. 2. limaçon, escargot*, m. 3. (t. d' anat.) *limaçon*, m. խղուձիկ· խղուձին երկրի· խեղդվորի կամ գազանակոր երկրի· * կոպիճ· 2· խղուձին բերի· լերկաթորի· * լոզտա· * լոզտակ·) 3· կոչղի· գաղաթով ականջակոպ տանձանիւթ· տանձանիւթ· հավնանիւթ· 2· ինքնին պեղեր· 3· (ֆոռքի ելիքով) գոռոզութ ևերիտասե· հավնաստան·

Scala a —, *escalier à limaçon.* ելանելի չղխանակ· պտուտելիք ներսիցդան (վերի ելեն)· ինքնին գիմնհավե· ներսիցդան ևերիտասե·

Lumaccia, (voce antica) *v.* Lumaca.

Lumachella, *sf.*)dim. *petit limaçon*, m. *2.*

Lumachino, *sm.*)lumachelle, f. խղուձին փոքրիկ· 2· խեղկատ· կին լի խեղճութ խղուձնդաց· ինքնին տանձանիւթ· ինքնին ինքնիսին· 2· պտուտելիք պեղեր· 3· պտուտելիք ֆոռքեր· ինքնին ինքնիսին· 2· ինքնին ինքնիսին· 3· ինքնին ինքնիսին· 4· ինքնին ինքնիսին· 5· ինքնին ինքնիսին· 6· ինքնին ինքնիսին· 7· ինքնին ինքնիսին·

Lumacone, *sm. limas, escargot*, m. *2. sournois*, m. 3. *rusé*, m. խղուձնդի մեծ· 2· այլ ծանկամբ, խորհրդաբար· 3· որ ապուշ կերպարանքի, կեղծաւոր· ծնողաւոր խորամանկ· պերճաբ տանձանիւթ· 2· տանձ· կեղ ևերիտասե· տերտերանոց· 3· հիւանդ· գերութ·

Lumbricale, *sm. fléchisseur, muscle fléchisseur des doigts*, m. ազդակ ազդիչ, կորացնիչ մկանք մատնց· էորձանքերըն գործիքներվ տանելիք·

Lume, *sm. lumière*, f. 3. *connaissance, clarté d'esprit*, f. *4. étoile*, f. 5. *œil*, m. 6. *lumière, lampe*, f. 7. (t. di pitt.) *lumière*, f. *les jours, les clairs*, m. pl. լոյս· 2· լուսաւոր· փայտեայ ինչ· 3· տեղեկութիւն· խելամտութիւն· գիտութիւն· լոյս մտաց· 4· աստղ· 5· աչք· ապ· 6· ջահ· Տրայ· կանթեղ· 7· լոյս· պայծառութիւն գնդաց· ըստ· ևառ· 2· ևաղրնտ· ղբոյտար ևերանե· 3· վառոտիլ տեղ· ապեղ· 4· իբև տղա· 5· լինել· 6· հաճ· գեղանի· գեղեցիկ· 7· (ևառվելորեն) ևառ· ղբոյտ·

Togliere il —, *oter la vie.* յարելէ արկանել· գաղեր· Տառանձին· ևեղոտութ· գեղեր ելիներ·

Non veder —, *être ébloui.* չտեսնալ, կուրանալ տեսութիւ· ընկղմել գտնաս· պիտ ևոտ· ևերիտասե·

Dar ne' lumi, *trepigner de colere.* կառավել· գայրանալ· ևբզնե ևերիտասե· ղբոյտի ևերիտասե·

Tener il —, fig. *prêter la main à qn.* ձեռնտաս· Տպատաս լինել· ևբ ևոտնիտ· ևոտրոյ ելիներ·

Pigliar, dare —, *prendre, donner quelque lumière, quelques éclaircissements.* առնել, տալ տեղեկութիւն ինչ· ազ դարձնե ընտանե ուշադ· լինել·

Far —, *briller. 2. éclairer. 3. conduire.* փայլել· 2· լուսաւորել· 3· առաջնորդել· ճրագաւոր· 2· ևաղրնտ·ղբոյտ· 3· ճրագաւոր· ևերիտասե·

Lumeggiamento, *sm. distribution des clairs*, f. տարաձայն լուսոյ կամ լուսաւոր ևթաց ի ևկարս· պայծառացուցանելն· ինքնին ևաղրնտ· ինքնին ևաղրնտ· ևաղրնտ·

Lumeggiare, *va. distribuer des clairs.* տարաձայնել, բաժանել զոյս կամ գլուսաւոր ևթանց ի ևկարս· պայծառացուցանել· լուսացուցանել· լուսաւորել զնկարս· ևաղրնտ· ինքնին ևերիտասե·

Lumera, *v.* Lumiera.

Lumettino, *sm. faible lumière*, f. *mauvais, mauvaise lueur*· ըստ· ըստ· ևաղրնտ·

Lumia, *v.* Lomia.

Lumicino, *sm. faible lumière*, f. ևառազ, ագօտ լոյս· ըստ· ևաղրնտ·

Essere al —, *être à l'extrémité.* մերձ ի մահն լինել· մերձ ի փակման լինել· ևառ ևերիտասե· ագ ևերիտասե·

Lumiera, *sf. torche*, f. *flambeau*, m. *2. lumière, clarté*, f. 3. *lustre, chandelier*, m. 4. *mine d'alun, alunière*, f. ջահ· գամբար· 2· լոյս· լուսաւորութիւն· պայծառութիւն· 3· ճրագարան կախաղանաւ· ջահ, գամբար եկեղեցւոյ· 4· բոլոր ագի պարկերաց· ծղտաբ· 2· ըստ· ևառ· բառերիտ· ևաղրնտ· ըստ· 3· ևաղրնտ (ևաֆիրեն)· ևառ· 4· լոյս ևառերիտ·

Luminăjo, *sm. un lustre*, m. ճրագարան, ջահ կախաղանաւ· ևաղրնտ (ևաֆիրեն)· ևառ·

Luminara, *sf. lumiere*, f. *luminaire*, m. *2. illumination*, f. լոյս· բազմութիւն ճրագաց· ճրագարան, կանթեղք եկեղեցւոյ· 2· ջահ· գեղ լուսոյ· ճրագաց· լուսաւորութիւն· ըստ· ինքնի ևառերիտ· ևերիտասե· 2· ևաղրնտ· ինքնիսկ· ևերիտասե· պայծառութիւն· ևաղրնտ·

Luminare, *sm. luminaire*, m. լուսաւոր (կոր օրինակ արեւ, լուսին)· լուսաւոր մարմին· 2· բազմութիւն ճրագաց· ճրագարան· ըստ· յոտից, ևառերս ևերիտասե· ևերիտասե· 2· ևաղրնտ· ևերիտասե·

Luminăria, *v.* Luminara.

Luminativo, a, *a. illuminatif, ve.* լուսաւորիչ· ևառ ևերիտասե· ինքնիսկ·

Luminazione, *sf. illumination*, f. լուսաւորութիւն· լոյս· ևառ·

Luminello, *sm. lamperon*, m. պատրաստակ· օղ կամ փող պատրոյգի·* պատրիպ· ֆիրկ, ոջղաձեւ, հաւասար· ֆիրկիկ·

Luminiera, *sf. clarté*, f. *2. pied d'une lampe*, m. լոյս· պայծառութիւն· 2· պատանի կանթեղաց· կանթեղակալ· ըստ· պայծառ· 2· ևաղրնտ ևերիտասե· ևաղրնտ· ևաղրնտ·

Lumino, *sm. dim. lampion*, m. *petite lumière*, f. ևառազ, ագօտ լոյս· ըստ·

— di notte, *veilleuse*, f. կանթեղ

պիչելոյ · կանվեճով անեակի Ննդելոյ · կանվեճով փոքրիկ որ վառի ի անեակի ի գնդի ժամանակին · կենի գեռանի · ի բոլոր տարեկան ևկեն եռանի գեռանի · գերբ · բոլորեկ ·

Luminosità, *sf.* clarté, f. լուսաւորութիւն · պայծառութիւն · ծագր · բոլորեկ ·

Luminóso, a, *a.* lumineux, se. լուսաւոր · լուսատու · պայծառ · պարկեշտ · փայլուն · փայլատիպ · ըլլեկ · պայծառ · ծագրական · լուսաւորական · գերբ · բոլորեկ ·

Lúna, *sf.* lune, f. 3. temps, m. լուսին · լուսնկայ · 2. ամիս · 3. ժամանակ · այ · գնդեր · հան · 2 · այ · ըլեր · 3 · ըլեր · ըլեր ·

— nuova, nouvelle lune, f. նոր լուսին · ամաւորլուսին · ամաւորնա · ամաւորլուսին լուսին · ինչ այ · այ գալէ · գալերեն ·

— crescente, le croissant de la lune, m. մանկի · լուսին որ յանձնական է · անել լուսնի · ի բոլոր · ի հետ ·

— scema, le déclin de la lune, m. մաշառնի, հիւծանել լուսնի · այն ներսկեան · ղեկլնել ·

— piena, pleine lune, f. ամբողջ լուսին · լուսին լուսին · գալ — այ · գերբ ·

Abbajare alla —, aboyer à la lune. բոցաբել ընդդէմ ուրուբ օրուան չիցէ մարդի պատ ինչ առանել · չահլասանել ընդ չորսդանսին ուանքի · ոերբ ներկեան · ներսկեան գեր ոերբ · ներկեան ներկեան · ներսկեան գեր ոերբ ·

Mostrar la — nel pozzo, faire croire que des vessies sont des lanternes. զլ ընդ սպոյլ երեւոյթ գնացեալ · պարթէ · ներկեան · ներսկեան ·

Esser pazzo a punti di —, avoir des intervalles lucides. մերթ ի ժամերէ · մերթ գոյա · առանաչ · լուսաւոր լինել · ի ամ · լուսերեան · ի ամ · ներկեան ներկեան · ներսկեան · ներսկեան ներկեան · ներսկեան ·

Aver la — a rovescio, être lunatique. լինել վէս · գոյական · առանչ · ներկեան · ներսկեան ·

Veder la — nel pozzo, c'est un niais qui gobe tout. վարկանալ · ներկեան ի հաւատալ լինել · ներկեան · ներսկեան · ներսկեան · ներսկեան ·

Più su sta mona —, tu te trompes fort. կարի խարիս · ալ ներսկեան · ներսկեան ·

Fa chiaro di —, il fait clair de lune. լուսին ծագէ գոյդէ · լուսնկայ է գիշերս · (գ-ս) ինչ · ներսկեան · ներսկեան ·

Mezze lune, lunettes, f. pl. կէս լուսնիկ · լուսնաձեւ · կամարաձեւ պատուարք · լուսնիկ · ներսկեան · ներսկեան · ներսկեան · ներսկեան ·

Lunagione, *sf.* } v. Lunazione.
Lunamento, *sm.* }

Lunare, *sm.* lunaison, f. չրջան · ժամանակ ընծայից լուսնի · լուսնական ամիս · ոերբ · ներսկեան · ներսկեան · ներսկեան ·

— *a.* lunaire. 2. menstruel, le. լուսնական · լուսնաբեր · լուսին · 2 · ամսաբեր · ամսական · ներսկեան · ներսկեան · ներսկեան · ներսկեան

Lungamente, *av. longuement.* ընդ երկար. ընդ ժամանակս բազում. ՚ուշ ՚ուշ ի. խուլ ձեռն.

Lunganimo, *v.* Longanimo.

Lungâre, *vn. s'éloigner, s'écarter.* Հեռանալ. մեկնել. ՚ուշանալ.

Lunge, *av. loin.* Հեռի. ի բաց. ՚ուշ.

Lungheria, *sf. longueur*, f. երկայնութիւն (չափից). ՚ուշութիւն.

Lunghesso, *prep. tout le long de, proche de.* յերկայնութիւն. առ եզերք. անցեալ. գնալով առ.... մերձ. Հատ. ՚ուշանալով առ. ձգել ըզառ. խոնարհած. խոցել.

Lunghezza, *sf. longueur*, f. 3. *longitude*, f. երկայնութիւն. 2. երկայնութիւն ժամանակի. յերկարութիւն. երկայնաձիգ ժամանակ. 3. երկայնութիւն (յերկրագրութեան). ՚ուշութիւն. խուլ. պէսպէս. 2. վերին ՚ուշութիւն. ՚ուշն վերին. 3. ՚ուշ ի ՚ուշ.

Lunghiera, *sf. discours à perte de vue*, m. երկայնաձիգ ճառ. բանք. երկայնաձգամութիւն. բարբ երկայնաբարբ. ՚ուշուշ ձեռն.

Lungi, *av. loin, de loin, au loin.* Հեռի. ի բաց. ի բացեայ. մեկուսի. ՚ուշ. ՚ուշ ՚ուշ. Երբեմն. դնեա ՚ուշ ՚ուշ.

Da —, *de loin.* ի հեռուստ. ի հեռաստանէ. ի բացուստ. ՚ուշեղեան. Երբեմն.

Farsi —, *s'éloigner.* Հեռանալ. մեկնել. Երբեմնիւրեք.

Farsi da —, *reprendre de plus haut.* սկիզբն առնել. անդրադառ ի վերուստ. առեալ անդրադին խորհրդոյն. Երբեմնին. են Երբեմնիւրեք ՚ուշ ՚ուշ.

Lungiferente, *sm. qui blesse de loin, ap* կրակոծան ՚ուշոյ. Երբեմն.

Lungiferitore, *sf.* Նետ. նետուհի. նետ ի բացեայ.

Lungiferitore, *sm. qui jette de loin, ap* կրակոծան ՚ուշոյ. նետող ի բացեայ.

Lungioperante, *a. qui agit de loin. ap* գործէն ի հեռուստ. ՚ուշուստ էլեզեին.

Lungisaettante, *a. qui darde de loin. ap* ի բացէ նետս ձգէ. ՚ուշ ՚ուշ ձգողական կարգմանիկ. ՚ուշ ՚ուշ ոմ տիոն.

Lungitano, *a. a. lointain, e.* Հեռաւոր. բացական. ՚ուշ. ՚ուշ. Երբեմն.

Lungo, *sm. longueur*, f. երկայնութիւն. ՚ուշ ՚ուշ ձեռն.

— *a.* (lunghi, ghe. *pl.*) *a. long, ue. 2. éloigné, lointain, e.* երկայն. երկայնձիգ. յերկար. 2. բացական. Հեռաւոր. ՚ուշուշ. ի բացեայ. Հեռաւոր. ՚ուշուշ. ի բացեայ. ՚ուշ ՚ուշ. 2. ՚ուշ ի ՚ուշ. Երբեմն.

Vino —, *vin clair*, m. գինի յատակ. լի ջրով. ըմպ ՚ուշոյ Երբեմն.

Uomo —, *homme tardif, irrésolu.* այր դանդաղագին, Հանդարտ, տարաբնակաւոր. ՚ուշ ՚ուշ Երեսան. ոճրեին. Երբեմնիւրեք ՚ուշոյ.

Andare, menare in —, *différer.* ի Հին արկանել. յերկարել. յապաղել. ՚ուշանալ. ի երկարել.

Lunga età, *âge avancé*, m. երկայնակեաց կեանք. բարձրմեայ տեղութիւն. պէսպէս ի. Երբեմնիւրեք.

Di lunga mano, *de longue main. ի վաղնջե. ի վաղուց. ըմպ* վերնոյ տեղ.

— *prep. le long de. յերկարութիւն. առ աջմամբ. առ եզերբ. Հատ. մերձ. քովեալ.*

անդրակ առ.... ՚ուշուշանան. ի ՚ուշ ՚ուշ. Երբեմնիւրեք. պէսպէսիւրեք.

— *av. longtemps.* ընդերկար. յերկար. ընդ ժամանակս բազում. ՚ուշուշ ՚ուշ. ՚ուշ ՚ուշ ՚ուշ.

Di —, *de suite, sans interruption.* անդադար. առեալ կարգաւ. զինի միմեանց. ՚ուշ ՚ուշ ՚ուշ. Երբեմնիւրեք.

Andare al di —, *poursuivre, continuer son chemin.* յառաջ վազել զընթացս. երկիցս Երբեք Երբեմն. Երբեմնիւրեք.

Lungùra, *sf. durée*, f. յերկարութիւն. երկայնութիւն ժամանակ. տեւականութիւն. Երբեմնիւրեք.

Lùni, *sm. lundi*, m. երկշաբաթի. դ ՚ուշ.

Lunidì, Երկուշաբթի. Երբեմնիւրեք.

Lunicórno, *sm. licorne*, f. միեղջերու. Երբեմնիւրեք.

Lunisolâre, *a. luni-solaire.* (չափոյն լուսնոյ եւ արեւու. (չափոյն արեւու խառն ընդ լուսնոյ. ՚ուշ ՚ուշ ՚ուշ (Երբեմն). Երբեմն վա ՚ուշ ՚ուշ.

Lùnula, *sf.* (t. di geom.) *lunule*, f. մասին. Հն. ի կերպարանս նոր լուսնոյ. այնպէս Երբեմն Երբեմն Երբեմն.

Luogo, *sm. lieu*, m. 2. *lieu, endroit*, m. 3. *terre*, f. *domaine*, m. 4. *famille, race, origine*, f. 5. *occasion, commodité, circonstance*, f. *lieu*, m. 6. *besoin*, m. 7. *place, charge*, f. տեղի. վայր. կայ. 2. վայր կոչեմ կոչ. 3. երկիր. տէրութիւն. մխակ. կալ. 4. տան. ազգատոհմ. գործ. տունէտուն. 5. դարուց ժամանակի. դիպող ժամ. առիթ. պատճառութիւն. պատշաճութիւն. գերազանկ. պատեհ. կարգ իրաց. 6. պէտք. Հարկ. 7. պաշտօնն. պատուոյ պարտ. Երբ. Երբեմն. Հնձել. ճայ. Երեք. 2. Երբեք. ճանիկ. Երբեմն. Երբեմն. Հնձել. 3. Երբեմնին. Երբեք. Երբեմն. 4. ՚ուշ. ջեռն. Նեղ. 5. ՚ուշուշ Երբեմն. Երբեմնիւրեք. ՚ուշուշ Երբեմն. Երբեմնիւրեք. Հոմին. 7. Երբեմն Երբեմնիւրեք. Հնձող.

— di scrittura, di autore, *lieu, passage, mauvais, dans, pour, par quoi.* վկայութիւն մատենագրին. Երբեմն. ՚ուշ ՚ուշ. Երբեմն.

Far —, *être nécessaire, utile, convenable. 2. faire place.* կարեւոր. պիտոյ. օգուտ. ի գեղ լինել. 2. Հանապարհ առնել. տեղի տալ. ՚ուշ. Երբեմնիւրեք. ՚ուշուշ. Երբեմն. Հնձող ՚ուշուշ ՚ուշ. 2. Երբ Երբեմն. Երբեմն.

Dar —, *faire place, céder, donner lieu. 2. donner lieu, présenter occasion. 3. cesser, suspendre.* Հանապարհ առնել. Հարգել. տեղի տալ. Երբեմն. Հնձող. 2. տեղի առնիլ. պարտ տալ. 3. կասել. դադարել. Երբ Երբեմն. Երբեմն. ՚ուշ. Երբեմն Երբեմն. 2. ՚ուշուշ. որ Երբեմն. 3. Երբեմն Երբեմն. Երբ ՚ուշուշ.

Aver —, *être utile, servir, venir à propos. 2. falloir, être nécessaire.* պիտոյ. պատճառ. օգուտ. գործ ի գեղ լինել. 2. պէտք. Հարկ լինել. ՚ուշուշ. Երբեմն. ՚ուշուշ Երբեմն. Երբեմն. 2. ՚ուշ. Հնձող Երբեմնիւրեք.

Aver il —, *avoir le pas.* գաՀերկեց լինել. Նը. դ ՚ուշ. Երբեմնիւրեք.

Tener il —, *avoir le pas. 2. occuper la place. 3. faire les fonctions de qn., remplir ses devoirs.* գահերից բռնել եմ. 2. ունել, դրաւել, զբաղ ելնել. 3. ունել զգալի ազդեցութիւն. կանգնած լինել. կատարել պաշտամունքս ազգիս. Իւր, դաւ. Երեքս ելանք. 2. Եթէ ըստ ինձ. ղողանջ ինձ. 3. պերճանք վերակալ ելանք, երբեմն բառնաք, խոշորանք ևն.

Lasciar —, *permettre, donner lieu.* Թողուցանել. ետ վերջին. պրծնիլ.

Non trovar —, *ne savoir où se mettre, n'avoir point de repos.* չտանել, չգտանել, հանգիստ. բռնած ելանել, պատրաստ.

Nel primo —, *en premier lieu.* նախ. յառաջ քան զամենայն. Իւ երէկ. երէկուց.

Nell'ultimo —, *en dernier lieu.* Հասկ լեռոց. ի վախճանի. Ետ անուանց.

In —, *au lieu, à la place.* ի տեղւոջ. փոխանակ. երբէն. Իւրեան.

A — e tempo, *à propos.* ի գէպ ժամու. ի պատեհ ժամանակի. ի գէպ. վերինիսկ. համապատասխ. պատահելի ևն.

— comune, *le privé.* ձեռին. ոչ ոք ընդ. ընդհանուր.

Luoghi comuni, (t. di rett.) *lieux communs,* m. pl. Տաղարանց տեղիք (ի Տաղարանաբանութիւնն). Վերերիր տեղւոյ. պատեանք տեղւոյ.

Luogotenente, *sm. lieutenant,* m. Հանգամարտ. տեղապահ. փոխանակ. Վերին. Ծոյլ Հոգիոյ. Գործակից. Ախոյեան. Տանէլեն.

Luogotenenza, *sf. lieutenance,* f. Հանգամարտութիւն. Վերակացութիւն. Ախոյեանութիւն.

Lupa, *sf. louve,* f. Յաղագ գայլ. 2. բազ. տէրէ գոռոց. Վերին. պիտիկ. 2. Ծիտիկ. Ծոռնիկ.

Mal della —, *faim canine,* f. Ձեհական, անյագ ցաղց. Ճօշնալ. ուրէլ.

Lupaccio, *sm. gros et vilain loup,* m. 2. *voracе,* m. անճառելի, յաղթի գայլ. 2. որկրեալ. պերճնոր գոռոց. 2. լիւ ոջոռալ.

Lupáio, *sm. celui qui fait la chasse aux loups,* m. որսորդ գայլոց. գոռոց ՄՇՐՈՒ. Ղեմիր.

Lupanajo, *sm. mauvais lieu,* m. բազանոց.

Lupanare, պոռնկոց. պոռնկանոց.

Lupattello, *sm. dim. louveteau,* m. գայլասկ.

Lupattino, կորիւն. կորիւն գայլոյ. գոռոց

Lupátto, Խուլոռոռոռ. Խոյսէ. Ի-բլիթ Լեր.

Lupeggiare, *vn. dévorer comme des loups.* Կլանել, ապառել իբրեւ գայլս. լափել. գոռոց ինչ Խոռոճիկ, Խեղդե. ուլել պեռնոր.

Lupercáli, *sm. pl. lupercales,* f. pl. գայլական կամ պանական պաշտամունք. ամն ի պատեհ պան գից եւ գայլոյն, որ գիտնիցին եւ գիւմեռս գիւցայց. (Խոսէ Լուպերքուն) Ղեռնի պայրուկ.

Lupesco, *a. de loup,* գայլական. գայլնի. գոռոցան. ղեռն.

Lupia, *sf. loupe, tumeur,* f. պատեհ. ուռուցք. Խոռոճ. ոռ. լիւ.

Lupicante, *sm. sorte d'écrevisse de mer,* f. Կապոյտ խեցգետին. Հալն Խնձիւ. ղեր ոչ ոհնէրէ պեռնէրէ.

Lupicino, *v.* Lupattello. *2. v.* Lupigno.

Lupigno, *a. de loup, de race de loup. 2. cruel, le, sanguinaire* գայլական. գոռոցի. գայլնի. 2. պրնձապրուտ. գազանաբարոյ. անագորոյն. * պրուձկական. Գոռոցա ՀոռոՀոռոց ղեռնի. Ի-բլիթ. 2. գան պեռնէրէ-ոցին. Խեխէ. գայլերէ. Վերակերպութիւն.

Lupinájo, *sm. vendeur de lupins,* m. վաճառող գիբոնաւոյ. ՄՇ ղեռնաՀՇ.

Lupinéllo, *sm. lupin jaune ou sainfoin,* m. խոտաձաւ գիբոնաւ. ամենի գիտանի. մարգագ առուտուր. ոռոցնո Խնդրոց. Վերերէ ուելեռնի. ԱՄՐԷ Ի-ՏՈՈ.

Lupino, *sm. lupin,* m. գիբոնաւոյ. գազանդրան. եգիպտական ոսկան. ՄՇ ղեռնէ. Վերեր գոռոցոց. Խնդրոց.

Questa cosa non vale un —, *cela ne vaut pas un double.* չարժէ եւ ոչ մի գանէ. գանիկ միով գինը. ՄԷ Ճորէ Խինդ. ՄԷ էէր ՄեՀէրէ. — a, *a. de loup.* 2 *louvet, te.* գայլական. գայլային. 2. գայլագոյն (երիւար). Գոռոցա ՀոռոՀոռոց ղեռնի. 2. գոռոցի, Գոռոց բեռնի (ՊՇ). Ի-բլիթերէ.

Lúpo, *sm. loup,* m. 2. *homme avide,* m. 3. *une espèce de voile noire,* f. գայլ. 2. պար ագահ, անյագ. 3. առագաստ ինչ սեւ. Գոռոց. ղեռնի. Ի-բլիթ. 2. Խոռոճերոյ, ոռոցաց ՄեՀէ. 3. ՄԷ ոչ ՄեՀոց Խելքեն.

Non si grida mai al — ch' ei non sia in paese, *le bruit n'est jamais sans raison.* Չտեսաւ կամ Հաստատագ գողայ չէն գայրատպար. ՄԷ ՄեՀ ՄեՀէրէ ոռոցաբերէն Խոսէ Խոռոճ ԲեՀէրէ ղեռնէ.

Quello che ha ad esser de'lupi, non sarà mai de'cani, *tout vient à temps qui peut attendre.* Չտանել պիտի, որպէս չկայր ամեն. ամենայն ինի Տանելըսէ Հատ. ոռոց ըստ. ղեռնի ըստ ոռոցոյցոռոց չեղբեր եւ Խելբ.

Tener il — per gli orecchi, *tenir le loup par les oreilles.* ունել ի ձեռին գոռն գժուարութիւն ի Հոգւոյ կամ ի կատարել. յանձնարարեալ ապրանքի լինել. Գոռոցէ. ՊԷՀոռոՀոռոց ղեռնի. ոռոցոց ելնի.

Andare in bocca al —, *tomber au pouvoir de son ennemi. 2. se présenter à la gueule du loup.* անկանել ի բերան ի Հակառակ. 2. իբրեւ յանմիայր գիտի երթալ ի գիշանաս. ի վիշտ վտանգիս. ոռոցոնէրէ եւ Խնդրոց. 2. Ի-բլիթ ոռոցոյ գիտի երթալ ի գիշանաս. ի վիշտ վտանգիս. ոռոցոնէրէ եւ Խնդրոց.

Egli ha veduto il —, *egli è stato veduto dal—, il est enroué.* Իբրեւ երեսաց է. Հանգարծ. ոռոցոնէ գոռոցոնէ.

Delle pecore annoverate mangia il —, *à brebis comptées, le loup les mange.* Երբեմն եւ երբ որքան պահպանիցին, կորնչին. գազանէրէ ՄԷ Ի-ոռոցոնէրէն Խնդրոց ոռ Ճոյոց ղեռնէ.

Come il —, a occhio e croce, *à tort et à travers.* յանխուսն. անխորհ. առանց Խորհրդոյ. վարկարարակ. ոռոցոնէրէ. ոռոց-ոռ Խնդրոցէրէ.

— cerviere, *sm. loup cervier,* m. լուսանկ. *գայլի արմեն. * Հոգեբռաւոյդ. վազէ.

— dorato, *chacal,* m. ասկիպոյլ. Ձնաոյլ. ղոռոց.

— mannero, *loup-garou,* m. վարդապետ ցաղ. ձիաղ. Գոռ ՊեռնՀոռոց.

— marino, *loup marin*, m. Ծովագայլ. ԹՆ. ֆոկա. ԹԲԻՒ ԼՒՏԻ. ֆոկա գե-ԼԸՆԸ.

Luppolo, *sm.* houblon, m. գայլուկի կամ գայլուղէն պատապրեմ. բոյս նման որթոյ յորմէ եւ կամ կամբուր կազմի. ԱՆԼ. ՀԱՐԸ.

Lurco,) *sm.* glouton, m. որիգործ. լա-
Lurcone,) մակիր. ԺՈՂՈ. ԼԵԿԵՂՉԱՐ.

Lúrido, a, *a.* livide, pâle, terreux, se. 2. sale. գունատ. երիվ ագեալ. գեղձեալ. կապտամակեալ. անաղտալ. 2. ապուռի. ապուռ գեալ. ՈՂԼԱՆ. ՈՍՈՐԸԼ. ՀՈՐՁԸԼ. ՀԱՄ. 2. ՓՐԼԻ.

Lusciegnuólo, *v.* Lusignuolo.

Lúsco, *v.* Losco.

Lusignuólo, *sm.* rossignol, m. սոխակ. ԱՆԼ-ԱՆԸ.

Lusinga, *sf.*) *caresses, flatteries*, f. pl.
Lusingamento, *sm.*) Հրապոյրք . ոգեշունչ . փաղաքշանք . ոգի . քաղցրացան բանք . պատեհանք . պատրանք . ԼԵՒ . ՓԼՇԻՆ-ԱՄՐՈՒՄ . ԽԱՂԱԽԱՒԼԱՆՔ . ԽՈՀԵՒԱԿԱՆԵԼԱՆՔ . ԹԸՄՊԵՒԵՐԵՒ . ԲԱՐԼՈՒԱՆՔ . ՀԱՃԱՐԱՆՔ .

Lusingare, *va.* flatter, cajoler. 2. encourager, inspirer de la confiance, inviter. Հրապուրել . ոգեղել . փաղաքշել . քանկացանել . պատրել . 2. քաջալերել . զգօացուցանել . զարհուրացանել . Տրամրել . ԱՅՈՒՆ-ՀԱՆ . ԱԼՀԱՒԱՆԵԼ . ԼԵՒ ԱԲԵՑՔ . ՓԽԱՆ ԼՒՆԵԼ . ԱՀՈՒԱՆԵԼ . ԱՀՈՒԱՆԱՒՈՐԵԼ . ԱՀՈՒԱՆԱՒՈՐ ԼԻՆԵԼ . 2. ԼԵՒՐԵԼ . ԹԱՓԱՆԵԼ . ԽՈՒՄ ՏԱԼ . ՀԱՆԱՐԵԼ ԼՒՆԵԼ . ԼԵՒԼՒՐԵԼ .

Lusingársi, *vp.* se flatter. յուսալ . անձն ԱՆ-ՆԱՆ . ՈՒՆԱՒԱՆԱՆ . ՈՒՆԱՒԱՆ . ՈՒՄԱՆ .

Lusingatóre, trice, *s.* flatteur, se. ոգոյիչ . Հրապուրիչ . փաղաքշող . պատիր . պատիրիչ . ՀԱՄԱՐԱՆ . ՈՍՈՐՈՂ . ՓԱՆԱՆ . ՀԱՃԱՐԻՉ . ԽՕՍՈՒԱՆ . ԹՈՂՉՈՒՈՒ .

Lusingheria, *v.* Lusinga.

Lusinghévole, a, *flatteur, se. caressant, e.* պատիր . ոգոյ . Հրապուրանաց . ՈՍՈՐՈՂ . ԹՈՂՉՈՒԱՆ .

Lusinghiéro, *sm.* flatteur, m. attrayant. պատիր . Հրապուրիչ . Հրապոյրք . ՈՍՈՐՈՂ . ԼԵՒ . ԹՈՂՉ .

Lussársi, *vp.* se luxer. խանգիլ . քանգել . ոսկրացաւ ոեւթ ելեալեան ԼԸՐԱՆ . ԹԸՐՈՒԹԻՒՆ .

Lussazióne, *sf.* luxation, f. քանգանում . խանգանումն ոսկրացաւ ոեւթ ելեալեան ԼԸՐԱՆ . ԹԸՐՈՒԹԻՒՆ . ԼԻՆԵԼ .

Lusso, *sm.* luxe, m. գեղանի ԹԻՒՆ . փափկութիւն . յատկութիւն . անյագ ագահութիւն . չքնաղութիւն . սիրմոնութիւն . ՀՕՖԱՆ-ՀԱՆԱԹԻՒՆ . ԼՔՈՒՆ ՏՈՒՉԸ . ՈՒՐՄԱՆՈՒ . ՈՒՀՈՒԹԻՒՆ . ԼԵՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ . ԽՈՀԱՆ . ՈՒՀՈՒԹԻՒՆ .

Lussureggiáre, *vn.* s'adonner à la débauche. 2. végéter, produire avec abondance. յուսլել . գեղել . յատկել . ՀԱՒել . ի փափկութիւն . 2. ԹԱՒԱՆԱՆ . ԱՒԱՒԱՆԱՆ . ԱՒՂ յոյժ . ԱՒԱՒԱՒԻՒ ԱԼԵՐԱՑԵՑ ՀԱՒել . ՏՐԱՔ ԼԻՆԵԼ . ԳԵՒԱՒԱՐ ԼԵՒԼԵՒ . ՈՒԼՔՈՒՆ ԼԵՒԼԵՒ . 2. ԳԱԼ ԴԱՒԱՒԱՐ ՈՍՐԵՒ . ՕՐՀՆԱՆ ԱԼԵՒՈՒԹ .

Lussúria, *sf.* luxe, m. 2. luxurie, lubricité, m. 3. luxuriance, pousse excessive, f. գեղանութիւն . անառականութիւն . փափկութիւն . առատաձիութիւն . չոյացութիւն . 2. չոյալութիւն . անխառնութիւն . պաղատանութիւն . գեղանութիւն . գիմանութիւն . 3. թաւուձիութիւն . խառնիճիութիւն . բազմանիճութիւն ատաղ . ԽՈՏ . ՈՒՆՀՈՒ . ՈՒՆԵՒԼԵՒ . 2. ՈՒՆԵՒՈՒՆԵԼ . ԼԵՒԼԻՒ . 3. ՈՒԼԼԵ ԴԱՒԱՒԱՐԼԵԼ .

Lussuriare, *vn.* être débauché, se livrer à la luxure. 2. pousser, produire beaucoup de branches. չոյալել . պաղչատել . գեղանել . կեալ անառականութեամբ . 2. անառանալ . ոսկրանալ . ատաձիանալ . ՆԵՐՔԻՆ ԼԵԱԼ ՕՂՈՒՆ . ԵՒՈՒՆԻՆ ԼԵՒԼԵՒՆԻՆ ԼԻՆԵԼՈՒ . ՀՈՒՆԱՆԱՆԱԼ ԻՆ ԼԵՒԼԵՒՈՒ . 2. ՕՐՀՆԱՆ ՈՒԲԵՒՈՒ . ՈՒԼ ԴԱՒԱՒԱՐ ՈՒԼՈՒ .

Lussurióso, a, *a.* impudique. չոպիչեալ . պաղչատ . գեղո . ցանկասէր . անառական . չոյասպասարկ . ՆԵՐ-ԼԻ ՒՆԵԼ . ՆԵՐՔԻՆ-ԱՆ . ԼԵՒԼԵՒԼԻ-ԼԻ . ՀԱՄԱՐ . ՆԵՐՔՆ .

Lustra, *sm.* tanière, f. որջ . դադար . ԲՒ-ԼԱՆԸ .

Lustrále, *a.* d'un lustre. հինգամեայ . հինգամեան . ՈՒԲԼ ԼԵՒԼԵՒ . ԼԵՒՆԱՆԼԻ .

Acqua —, *eau lustrale, f. 2. eau bénite*, f. ջուր սրկիչն առ հեթանոս . ջուր քաւարարեան կամ ապաշխարեան . 2. օրհնեալ ջուր կամ ՕՐՀՆԱՆ ՀՈՒՐ . ՀԱՄԲՈՒ-ՆԵՐԼԻ . ՀԱՄԲՈՒՆԱՆԵՐԻՆ . 3. ՀԱՄ գեղանրեւ . ՀԱՄԲՈՒ-ՈՒԼԼԵՒ .

Lustrare, *va.* éclairer, illuminer. 2. illustrer. 3. lustrer. 4 decouvrir, observer. լուսաւորել . 2. պայծառացուցանել . Հռչակել . երեւելի առնել . 3. փայլեցուցանել . ոգիել . ոգոյնել . 4. դիտել . անաղել . ԼԱՒՐԵՒՈՒՐ-ՀԱՆ . 2. ԽՈՀԱՆ ԼԻՆԵԼ . ԱՆ . ԼԵՒԼԵՒՐԻ ՀԱՒԵԼ . 3. ՓԼՇ . ԼԵՒԼԵՒ ՀԱՒԵԼ . ՓԼՇԻՆ-ԱՄՐՈՒՄ . գեղեցկացնել . 4. ՀԱՒԵԼ . ԼԱՒՐԵՒՈՒՐ-ՀԱՆ . ԼԵՒԼԵՒՐԻ ՀԱՒԵԼ .

— *vn.* briller, reluire. փայլել . շողալ . ՀՈՒՐԼԱՆ .

Lustratóre, *sm.* calandreur, m. փայլեցուցիչ . ատաձնաց . ԱՐՀՈՒՐԱՐ ՀԱՒԵԼՈՒ . ՀԱՒԱՐԻՉ .

Lustratúra, *sf.* polissure, f. փայլուն . պայծառատիութիւն . յոգիչ . ՓԼՇ . ՀԱՒԱՐԱՆՔ .

Lustrazióne, *sf.* lustration, f. զոհ քաւարիչ եան . 2. օրհնութիւն կամ ՀԱՄԱՐԱՆՔԻՒՆ . ՀԱՒԱՐ ՀԱՒԵԼՈՒ . 2. ՕՐՀՆԱՆ . ՀԱՒԱՐԱՆՔԻՒՆ .

Lustre, *sf.* pl. feintes, grimaces, f. pl. կեղծաւորութիւն . ծերպիր . պատիր կերպարանք . պատրանաւոր . ԳԱՒԱՐԱՆԻՒՆ . ԽՒՂԱՆԻՆ . ՈՒՐԱՆԻՆ ԼԻՆՈՒԹԻՒՆ .

Lustrino, *sm.* lustrine, f. 2. clinquant, m. ծաղիկաց . գրծագործ . պարագայական գիպակ . 2. ԼԻՒԼԻԿՆ ԱՐՀԱՒԱՐԱՑԱՒ . ԱՒՂԵՑԱՒ . ԽՈՒՐԱՐԵՒ . ԳԵՒԱՒ . ՈՒՐԱՆԱՒՈՐ . ՓԱՅԱՒՈՐԱՒՈՐ . ԼԻՆԵԼՈՒ ՆՄԱՆ . 2. ՄԼԻՉ . ԼԱՒՐԵ . ԽՄՈՒԼԼԵ ԼԻՆԵԼ .

Lustro, *sm.* lustre, m. 3. tanière, f. լայնպայծառութիւն . 2. փայլուն . յոգիչ . պայծառատիութիւն . 3. փառք . պատուականութիւն . 4. հինգամեայ ժամանակ . 5. որջ . բայոց գազան . ՆՈՐ ԸՆԵՑ . 2. ԽՈՒՐԱՐԵՒԵՑ . ՏԻՆ . ԼԵՒԼԵՒՈՒ . 3. ԼԻՐԵՒ . ԼԻՆԵՒԼԻՒ . ՄՆ . 4. ՈՒԼ ԲԱ. ՈՒԼ ԼԵՒԼԵՒ ՀԱՒԻՒ . 5. ԲՒ . ԼԵՒԼԵՒ .

Dare il — , *polir.* յոգիլ . փայլեցուցանել . ՏԻՆ . ԼԵՒԼԵՒՈՒ ԼԻՆԵԼ .

— a, *a.* lustré, poli, e. յոգիեալ . փայլուն . ՏԻՆԼԵ . ԼԵՒԼԵՒՈՒՆԼԵ .

Lustrére, *v.* Splendore.

Lutare, *va. luter.* Կաւով ծեփել զանօթս. ընծեփել. ըստ ածրմաս:

Lutatúra. *sf. un enduit de terre,* m. Ծեփ կաւով. ընծեփուած:

Luteranismo, *sm. lutheranisme,* m. Լուտերեանոց ազանդ, ուսումն. Լուտերի ծէս, հետք:

Luterano, a, *s. e a. luthérien,* ne. Ղուխեւ բանաս. 2. զուխերական. Լուտերան. 2. լուտերեան. Լուտերի ժողով:

Lutifigolo, *sm. potier,* m. Կաւագործ, բրուտ. Լեզուներէն:

Lúto, *sm. boue,* f. 2. *lut,* m. տիղմ. շաղախ. 2. կաւ. կաւ ըրած. ծեփ. Լուտ. 2. ընծեփ. Լեզուներէն ծեծուած:

Lutóso, a, *a. bourbeux, se.* ցեխոտ. Լասկալուտ:

Lútto, *sf. lutte,* f. 2. *querelle,* f. կիրկնդխաման կռիւ. բարբաջաբար. մրցում ի մէջ. 2. կռիւ. կռուիլ. (ի—ուել.) 2. ծեծկլտոհարձակ:

Luttáre, *vn. se plaindre, gémir.* պռունգ լինել. բրնձռնել. Լեզուներէն ծեծուիլ. Լասկալուտ:

Lútto, *sm. deuil,* m. 2. *tristesse,* f. *chagrin,* m. սուգ. ողբ. 2. ցաւ. տրտմութիւն. Լասկալուտ. 2. —ազ. Լ—ով.

Vestito di —, *vêtu de deuil.* Ի մոխրաժանկալուազ զգեցեալ. ծոռալոյր ի մէջ. Լասկալուտ:

Luttóso, a, *a. déplorable.* ողբոց արժանի. Լասկալուտ:

Luttosamente, *av. tristement.* սգալ. ի մոխրաժանկալուազ. ծռալոյրի մէջ. Լասկալուտ:

Luttuóso, a, *a. lamentable.* ողբոց արժանի. տրտմական. ցաւագին. Լասկալուտ. Պալպեան:

Lutulente, a, *a. crotté, e. bourbeux, se.* ցեխոտ. տղմախառն. Լասկալուտ:

M.

M, *sf.* undecima lettera dell' alfabeto, e l'ottava delle consonanti.

— Numero romano, mille, ||. Համար. ռիւ.

— (con una linea vale Millione) *million.* Հարիւր բեւր. Հազար հազար. միլիոն. Պալպեան. ռիւ ենթ. ռիւ ոերեք ռիւ:

Ma, *c. mais. 2. même.* բայց. սակայն. այլ. 2. մանաւանդ թէ. ոմն. լուսին. 2. Հոմիան:

—che prò? *a quoi bon?* ըսկ որ շահ անարի. Եայ ոմն. Թ—իսկ ոմն?

— peró, tuttavia, *cependant, toutefois.* սակայն եւ այնպէս. Հանդերձ այսու. Լեզուներէն ոռ— ծի—ուիլ իւէ. պէ—ծի—ուիլ. Պալպեան. Լասկալուտ:

— che, *hormis, si ce n'est.* բայց միայն զի. Ի—ով:

Egli non sa lodare senza qualche—, *jamais il ne loue, qu'il n'ajoute un mais.* չգոլէ նա առանց ասելոյ թէ բայց, կամ առանց ինչ պատ գնելոյ. ոչ ոմն գովասան ընչ—ուէ պէնէ:

Macáco, *sm.* (animale) *macaque,* m. Հնախիճ. ազգ կապկի. Պալպեան. ոռ—ւէ Եռոս ծռոյրոսա Եչոս ոռ ոոյ Հնախ:

Macáo, *sm. ara rouge,* m. արտ կեզգիկ. կեզգկագործն քան զամենայն արուեստս. Պալպեան. Եռոս—ուէ:

Macca, *sf. abondance,* f. առատութիւն. Պալպեան:

A —, *à foison. 2. sans payer.* առատաբար. լիով. 2. Տրի. ոռլ ոռլ. 2. պարտ Պալպեան. Պ—ֆի:

Maccabéi, *sm. pl. machabées,* m. pl. գիրք Մաքաբայեցոց. Պալպեան. Լասկալուտ:

Maccatélla, *sf. sorte de hachis,* f. 2. *défaut,* m. կերակուր ի մէջ ի մսոյ. 2. պատ. ծեփ. պէ Եռէ Եչոս. 2. պեռ Եռ—ոյ. Եռէոռ:

Maccheria, *sf.* (t. di mar.) *calme,* m. Եռռպալութիւն. Հանդարտութիւն (Ծովու). Պալպեան Եչոսէ:

Maccheronéa, *sf. macaronée,* f. Եռռանդաձ ռանդան բանր, երգ. ջրբիտաձ եւ գրոց եւ Եռռանդաձն բարբառոյ. պ—ոյ Պալպեան Լասկալուտ Եռռէ. Պալպեան. Եռռանդ. Եռռ—ոյ. Եռռ—ոյ. Եռռ—ոյ

nation, f. 6. *machine*, f. *grand édifice*, m. *Մեքենայ· Մանդեան· գործի· 2· կազմուիծք, յօրինուած (մարմնոյ)· 3· ինքնաշարժ գործի (ժամացոյց)· 4· Հնկոյ· այր յապիճանդամ· 5· Մեքենայից· Մեքենաւորուիծք· գաւանամուիծք· որոգայթի· 6· Հղոյական չինուած· ապարանք· վիմեվիմ· 7· Ինջեմ· պիծա· չեր· Խոջ· 8· Հեկեկի ներկայացուիծք սուի (սաուի)· 4· ոխլ· ոոա չուրսա· 5· ալ· ոջլսա· Հիլ· 6· վերելիցի պիծա· ոերս·*

Machinale, *a. machinal, e.* Մեքենական (չարժանիծ)· առանց խորհրդոյ· առանց ընտրութեան· ալերի· գործ· ալ ինչինէ (ներեցիս)·

Machinalmente, *av. machinalement.* Իբրեւ գմեքենայ· գործէ Մեքենայից· առանց ընտրութեան· * Մեքենապէս· ալերիական· գործ չուրս ըս·

Machinamento, *sm. machination*, f. գաւանամուիծք· Մեքենայք· Հիլեր· ոջլսա·

Machinare, *va. machiner, tramer.* Մեքենայել· (չարիս) Նիւթել· խորհել· գաւանամուիծք· Հիլ ինչինէ· ոջլսա գասոնէ·

Machinatore, *sm. cabaleur*, m. Նենգապրած· գաւանաւոր· Հիլեպոզ·

Machinazione, *sf. machination*, f. *comptoir*, m. 2. *machine*, f. *engin*, m. Մեքենայք· գաւանամուիծք· գայթ մարտանուիծք· 2· Մանդեան· Մեքենայ· Հիլեր· Հիլեան· ինչինէ· 2· Հնկեկնէ· Հնջես· ալերի·

Macchinista, *sm. machiniste*, m. Հարաւապահ, կամ վանաւոյն Մեքենայից· Հարաւար· ալերիսէ Խոջեջ· ալերիսէ·

Machinóso, a, *a. machinateur*, m. 2. *appartenant à une machine. a. machinateur*, m. 2. Մեքենայից· Մեքենական· հիլեներ· գասոնէ Հնոյան· 2· Հնկեկնէին գասէ·

Macchióne, *sm. gros buisson*, m. Խոտաւոր անտառ· մայրատուտ· պիծիտ ըշուշեսէ· ըշուշ գրասէ·

Star sodo al —, *se tenir ferme.* պինդ անշարժ կալ· Հաւի գասոնէ· Խորհեսէ Հրշեսէ գասոնէ·

Macchióso, a, *a. madré, tacheté, e.* պրաատաւոր· խայտ· պիսակ· ոջեներէ· ալերիական·

Macchianghero, a, *a. membru, e. 2.* fig. *hébété, e.* յապիճ անդամ· յապիճ· 2· ապուշ· ներջեսէ· Հրի ներջ· 2· Հնալ գասոնէ· ոջեսէ·

Mácco, *sm. purée épaisse de fèves*, f. 2. *massacre*, m. փոխիոց· խիտ յոյտանի· 2· Հաւրատ· կոտորած· գասէ ներսէ· վինոց· 2· Հերսէ·

A —, *abondamment.* առատաձեռնօրէն· գոլ ոջլ·

Maccomettáno, ecc. v. Maomettano, ecc.

Mácе, *sf. macis*, m. Ներքին կեղեւ· Հնդիկ բնկուզոյ· ոջ·ոզ·ոջ·

Macellájo, *sm. boucher*, m. Մսավաճառ· * Մսագործ· Հ·ոոոոզ·

Macellamento, *sm. action d'égorger des animaux*, f. գնաուծ· ապանդ· ոզոզ·ալ·ջոսա·

Macellare, *va. tuer. 2. gâter, ruiner.* գնաուլ· 2· ապականել· ոլ·ալ·ջոսա· 2· գոլ·Հսէ·

Macellário, *v.* Macellajo.

Macellésco, a, *a. de boucherie, pour la boucherie.* գնալի· ոջ·ալ·ջոսա·

Macello, *sm. boucherie*, f. 2. *tuerie*, f. *abattoir*, m. 3. *action de tuer*, f. 4. *carnage, massacre*, m. Մսավաճառանոց· 2· ապանդոց· 3· գնաուծ· 4· կոտորած· ապատնեմիսէ· Հ·ոոոոզ ոջ·ոզ·ոջ·ոզ· 2· ալ·ջոս· 3· ոզոզ·ալ·ջոսա· 4· ներջեսէ· Հ·ոոոոզ·

Condurre altrui a —, *conduire qn. à sa ruine.* կործանել զոր· պերեսէ Խոտոյ ինչ·

Macerameńto, *sm. v.* Macerazione.

Macerare, *va. macérer*, (*en parlant du lin, du chanvre*) *rouir. 2. macérer, mortifier.* Թրջել, Թրջել· 2· ակաոպատչանել, տանջանչանել, Հնջել, (գնաորհին)· ջոսէ Հ·ոոոոզ·ոջ·ոզ· 3· Նեղանչի ջոսի ինչին· ոերսէ Նեղես· ոլ·ալ·ջոսէ ինչին·

Maceratójo, *sm. routoir*, m. գոտ գնաուծ Թրջելոյ· ոերսէ Հ·ոոոոզ·ոջ· ոլ·ալ·ջոսէ Հեր·

Macerazióne, *sf. macération*, f. Թրջելիս· Թրջելն· 2· մտանցանին· գմարմնոյս· Հրեան· տանջանչանելն (գնաորհին)· ոլ·ալ·ջոսէ Հ·ոոոոզ·ոջ· 2· ոերսէ Նեղես· ոլ·ալ·ջոսէ·

Macéria, *sf. tas de pierres*, m. քարակոյտ· Հ·ոոոոզ ներ·ջեսէ·

Mácero, *sm. macération*, f. Թրջելիս· Թրջելն· Հ·ոոոոզ·ոջ· ոլ·ալ·ջոսէ·

— a, *a. macéré, e.* Թրջեալ· Թրջեալ· ոլ·ալ·ջոսէ· Հ·ոոոոզ·ոջ·ոզ·

Macerone, *sm. macéron*, m. սեզեսախիտ յարտոյ· գնաուծոյ յարտոյ· Խառաթ Ինչ· գ·ոոոոզ·ոջ·ոզ·

Machiavellismo, *sm. machiavélisme*, m. Մաքիաւելեան կարգ· օրէնք· Մաքիաւելեան չէսէ Հնոյան· ոջ·ոզ·ոջ·ոզ·

Macía, *sf. tas de pierres*, m. 2. *cache*, f. քարակոյտ· 2· Թիքասաց· Ինչ·ոջ·ոզ·ոջ· 2· ոոզ·ալ·ջոսէ Հեր·

Macigno, *sm. pierre*, f. *rocher*, m. որմաքար· գոտ Ինչ· գ·ոոոոզ·

Pietra macigna, *pierre très-dure*, f. որմաստ, ապառաժ վէմ· Հեր· ոերսէ Ինչ·

Macilénte, *a. maigre, pâle. Ջոմ·* Տիս·

Macilénto, a, *l'étoit.* գ·ոոոոզ· Խըս·

Macilénza, *sf. maigreur*, f. վոոոոզ Թիքասէ· Խըս·ոլ·ալ·ջոսէ·

Mácina, *sf. meule de moulin*, f. Երկան· վէմ երկանաքար· ոերսէ Ինչ· Ինչ·

Macinaménto, *sm. mouture*, f. ոլաքեսէ· Խ·ալ·ջոսէ·

Macinare, *va. moudre. 2. broyer. 3. connaître une femme.* ոլաք· 2· Տանքել· գեսալ· * Լոսել· 3· գիտել գկին· Խ·ալ·ջոսէ· 2· Խ·ալ·ջոսէ· ոոջ·ալ·ջոսէ· 3· գնա Ինչ·ոջ·ոզ·

Macinata, *sf. quantité d'olives, etc., qu'on peut moudre en une fois*, f. *Նրեմ ոլաքեսէ· գրեսէ ոլաքեսէ·* * ոլաոն· ոոջ· 2· Խ·ալ·ջոսէ·ոջ· 3· Խ·ալ·ջոսէ·ոջ·ոզ·

Macinato, *sm. farine*, f. 2. *mouture*, f. 3. *matière moulue*, f. *ալեր·* 2· ալաքեսէ· 3· ալաքեսէ Նրեմ· * ալաոն· ոոջ· 2· Խ·ալ·ջոսէ·ոջ· 3· Խ·ալ·ջոսէ·ոջ·ոզ·

— a, *a. moulu, broyé, e. 2. ruiné, acca-*

blé, e. ապուրեալ. մածրեալ. 2. կորձանեալ. անկեալ. վասնմարեալ. խլխլոտուած. եւ այլն. 2. ոչխարած. հալ ըմալ.

Macinatojo, *sm.* moulin à huile, m. ապղրիք հիմդ. ձէթի համար գործարան.

Macinatore, *sm.* broyeur, m. լեսիչ երասդող. ջոյր եղող.

Macinatura, *sf.* mouture, f. 2. matière moulue, f. ապուր. 2. ապացիի ներմի. խոլխոտած. 2. խոլխոտուած բերեթ.

Macine, *sf.* meule de moulin, f. երկան. ոչխարի քարը.

Macinella, *sf.* petite meule, f. 2. molette, f. երկան փոքրիկ. 2. լեսիչ գործ. ոչխարի ոչխարի քարը. 2. ջոյր եղեցեր եղ.

Macinetta, *sf.* petite meule, f. երկան փոքրիկ. ոչխարի ոչխարի քարը.

Macinio, *sm.* mouture, f. ապուր. խոլխոտ.

Macis, *v.* Mace.

Maciulla, *sf.* macque, broie, f. բեկիչ գործիք. գործի վրայուն բեկանելոյ. ոչխարի ոչխարեցիք.

Maciullare, *va.* macquer, broyer le lin. 2. broyer les aliments avec les dents, mâcher. բեկանել. մաքրել գլայուն. 2. ծամել մարդ. ոչխարի ոչխարած, ոչխարելոյ. 2. խոլ լենիոյ.

Macola, ecc. *v.* Macula, ecc.

Macolo, *sm.* tache, f. dommage, m. արատ. վնաս. ոչխար. ոչխար.

Macro, a, *a.* maigre. 2. dépourvu, e. վտիտ. 2. զրասարի. մերկ. խզած. 2. ոջլ.

Macrologia, *sf.* prolixité dans le discours, f. երկայնաբանութիւն. ոչխար ասոյ խոսելոյ. ասոյան ոչխար.

Macula, *sf.* tache, souillure, f. բիծ. արատ. պղտ. 2. բիծ. վատ, կեղտ անուն. ոչխար ոչխար. 2. ոչխար ոչխարելոյ. ոչխարասոյ.

Maculare, *va.* tacher, souiller. 3. maculer. 4. rouer de coups. արատել. պղծել. 2. ՀԱՆել անուն ըար. առանել. 3. արատել. պղծել զգրոյնալ զարտասան. 4 ՀարՀանել. ծեծելու. ոչխարելոյ. ոչխարելոյ. 2. ոչխար ոչխարի ըզ խելոյ. խիզել. 3. ոչխարելոյ ոչխարելոյ ձեռելոյ. 4. ոչխարի. ոչխարելոյ.

Maculato, a, *a.* taché, e. 2. tacheté, e. արատաված. 2. խոլխոտած. ոչխարելոյ. 2. ոչխար.

Maculazione, *sf.* souillure, f. պղտելութիւն. բիծ. ոչխար. ոչխար.

Maculo, a, *a.* taché, e. 2. roué de coups. արատած. 2. ՀարՀած. զանել. ոչխարելոյ. 3 ոչխարելոյ. ոչխարելոյ.

Maculóso, a, *a.* tacheté, madré, e. խոլխոտած. խոլխոտոյթ. ոչխար.

Madama, *sf.* madame, f. տիկին. ՀանՀ.

Madamigella, *sf.* demoiselle, f. օրիորդ. ոչխար. ՀանՀիկ.

Maddaleóne, *sm.* magdaléon, m. գեան ապչաանեալ. ոչխար ոչխարը ոչխար ոչխարելոյ ոչխարեալ.

Madefatto, a, *a.* humecté, e. թրջեալ. ըոչխարելոյ.

Madernale, *v.* Madornale.

Madérno, a, *a.* maternel, le. մայրենի. ոչխարի.

Madesi, *v.* Maisi.

Mádia, *sf.* huche, f. տաշտ Հացի. 2. ՀանՀ որով խելք բարձր էցեն. խոլխոտ ոչխարելոյ. 2. ոչխար ոչխարոյ ևիկ.

Mádido, a, *a.* humide. խոնաւ. ՆԻ.

Madíe, } *int.* ma foi. արդարև. վերջապես.
Madiò, }

Madónna, *sf.* dame, f. 2. maîtresse, f. 3. Notre-Dame, f. տիկին. 3. Տիրամայր. Աստուածածնի կոյս. ՀանՀ. 2. տոմար. 3. Ընէէ պիւէր. ոչխարելոյ.

Madóre, sm. sueur légère, moiteur, f. սակաւ քրտունք. խոնաւութիւն. խոնիկ ոչխար. ՆԻ.

Madoruále, *a.* maternel, le. du côté de la mère. 2. grand, e. gros, se. 3. légitime. մայրենի. ի մայր կողմանէ. 2. մեծ. յայրի. 3. օրինաւոր (որդի). մաթեր. ոչխար ոչխարելոյ. 2. ոչխարած. իրն. 3. ոչխարելոյ.

Madre, *sf.* mère, f. 2. cause, f. 3. moule, m. 4. lie de vin, f. 5. matrice, f. մայր. 2. պատճառ. պիտիկ. 3. մայր. կաղապար Հունական իրաց. 4. մրուր գինոյ. 5. արգանդ. ոչխար. ՀաՀաթ. ՀանՀ. 2. ոչխարելոյ. 3. ոչխարելոյ. 4. ոչխարելոյ. 5. ըոՀմ.

Pia —, *la pie-mère*, f. փափուկ միզին թեչաց. ՀանՀ ՀաՀ. ՀանՀ.

Dura —, *la dure-mère*, f. խիստ միզին խեչաց. ՀանՀ ՀաՀ. ՀանՀ ոչխար.

Madreggiáre, *vn.* tirer de sa mère. բերել գնմանութիւն մայրն. ոչխարելոյ ՀանՀ.

Madrepérla, *sf.* nacre de perle, f. գաւազան կոչ մարգարտոյ. ոչխարելոյ.

Madrepora, *sf.* madrépore, m. աստղանիկ կորալեան. ՀանՀաՀ ոչխարելոյ.

Madreselva, *sf.* chèvre-feuille, m. առնի ծնոյ առաջաւոր ծաղիկ. 2 մորենայի. ոչխար ՆԻՀ ՀաՀաՀ ոչխարելոյ ոչխարելոյ.

Madrevite, *sf.* filière, f. պղտղծաղիկ գործի մանուլը գործելոյ. ՀՀ ոչխարելոյ.

Madriale, } *sm.* madrigal, m. առաջիացի
Madrigale, } ՀեռաւոՀ. * մանրերգական. ոչխարելոյ. ոչխար ՆԻ ՀՀ.

Madrigaleggiare, *vn.* faire, chanter des madrigaux. յարտարել, երգել առաջիացի ՆուաՀ. ոչխարելոյ ՀաՀաՀ, ոչխարելոյ.

Madrina, *sf.* sage femme, f. 2. marraine, f. ծնողիչ. 2. մայր մկրտութեան. ՀաՀ. 2. ոչխարելոյ ոչխար.

Madrône (mal di), *sm.* point de côté, mal de côté, m. կողացաւութիւն. կողից ցաւ. ՀաՀ ոչխարելոյ.

Maestà, *sf.* majesté, f. մեծութիւն. փառք. փառաւորութիւն. յոյզ. չքեղութիւն. ոչխարութիւն. մեծվայելչութիւն (Աստուծոյ). ճիշտութիւն. կերպարանք. վեհ. ոչխարելոյ. հանդիսի. հեղինակ.

Maestério, *sm.* art, artifice, m. արուեստ.

Maestéro, *sm.* ՀՀարտարութիւն. ոչխարելոյ ՀաՀ ոչխարելոյ.

Maestévole, *v.* Maestoso.

Maestevolménte, } *av.* majestueusement. փառ
Maestosamente, } Հաւատարութիւնամբ. չքով. ոչխարութիւնամբ. ճիշտութիւն. ոչխարելոյ. ոչխարելոյ ՆԻ.

Maestóso, a, *a. majestueux, se.* վեհաշուք. ազնուական. ակնառու. հեղինե. կերեսին. երկի. վեհապետին.

Maestra, *sf. maîtresse, f. 2. corde principale pour tendre les rets, f. 3. la racine principale, f. 4. forte lessive dont on fait le savon, f.* կին վարպետուհի. ուսուցիչ. 2. պատգամ ուսուցչին. 3. գլխաւոր արմատ. 4. զօրաւոր մետաղուկ որով կազմեն օճառ. — ոտ ձողն. 2. — ուշ. երեսն ալեւոր է եղեր. 3. — ուղի. — երես. 4. — ոտ ձողն. 5. *v.* Maestria.

Albero di —, *grand mât, m.* մեծ կայմն. — երեսն ալեւորեցնել. — երես ի պերեզ.

Maestrále, *sm. vent de nord-ouest, m.* հնդկ արեւմտեան հիւսիսոյ. — ոտ կոյս.

Maestrareggiare, *vn. maestraliser.* գառնալ կապարի ծոխ. յապետանալ. — ոտ ի պերեզ.

Maestramento, *sm. réception de maître, f.* կարգելն. կազդարելն վարպետի. տալն իշխանութիւն վարպետութեան. գ. — երեսի եմիւ. — ոտ ի պերեզ ելնել.

Maestránza, *sf. maîtrise, f. métier, m.* յապետութիւն վարպետոց ի գործ ինչ. — ոտ ոտ.

2. *v.* Maestria.

Maestráre, *va. recevoir, faire maître. 2. enseigner.* կազդարելն. կարգել. ուսուցչել. 2. ուսուցանել. գ. — երես եմիւ. 2. ի պերեզ ի.

Maestráto, *v.* Magistrato.

Maestreggiáre, *v.* Maestraleggiare.

Maestréssa, *sm. maîtresse, f.* տիկին. 2. կին ուսուցչի. գ. — ի. 2. — ոտ գ.

Maestrévole, *a. ingénieux, industrieux, se.* արուեստական. հարասարապէս. գործա. նակերպ. — ոտ իւն. հնարելի. հարեցնելի.

Maestrevolménte, *av. artistement.* հարասարապետ ուսուցչաբար. հարասարապէս. արուեստաբ. գ. հնարէ իւն. — ոտ ուշ.

Maestría, *sf. habilité, adresse, f. artifice, m. 2. ruse, f. 3. autorité, f.* արուեստ. հարասարապետութիւն. 2. գործք. խորամանկութիւն. 3. իշխանութիւն. հնարութիւն. — ոտ ուշ. հնարել. հարկեալ. 2. ի ձեռն. հնար. գ. 3. հնարագիտ. գ. — ոտ ի.

Maéstro, *sm. maître, m.* հարասար. վեհապետ. 2. վարպետ. ուսուցիչ. 3. խոհեմի ուր. — ոտ. — երեսի ոտ. 2. — ոտ. ի ծոմ. գ. — երես. 3. պետ ի պետ. — ոտ ոտ. — ոտ. 4. *v.* Maestrale.

Gran —, *grand-maître, m.* պետ կարգաց ինչ. գ. ալ հնարագործ.

— di casa, *maître d'hôtel.* հաւգարապետ տան. անուն. սեղանատուն. գ. հնարա.

— di camera, *grand chambellan, m.* մեծ սենեկապետ. ի ոտ ոտ հանիկ.

— di capella, *maître de chapelle.* գլուխ երաժշտաց եկեղեցւոյ. գիլ ի խոհնեղեցիին գալ.

Colpo di —, *coup de maître.* հարասար բանք. հարասար գործք. — ոտ ուշ. — ոտ իւ.

— a, *a. habile, expérimenté, e. 2. principal, e.* հարասար. փորձ. յաղողակ. 2. գլխաւոր. առաջին. — ոտ ոտ. հնարագիտ. հնարելի. 2. գ. գալ. գալ. իւ.

Penne maestre, *les plus grandes plumes d'un oiseau, f. pl.* փարաւանի եզք. մեծագոյն թռչնոց թռչնոյ. ընտրալ. գ. ընտրեալ թռչնոց թռչնոյ.

Strada maestra, *grand chemin, grande route.* մեծապարկ արքունի. արքունի. գ. ճանապարհ իւն ի.

Maestróne, *sm. habile maître, m.* հարասար արուեստապետ. — ոտ. հարեցնելի պետ. ոտ.

Mafatto, } *v.* Malfatto, Malfattore.
Mafattóre, }

Mága, *sf. magicienne, f.* կախարդ. վհուկ. պիղծ ոգի. — ոտ. սեղնոտ.

Magagna, *sf.* } *défaut, m. tache, f. plaie.*
Magagnaménto, *sm.* } թերութիւն. գ. — ոտ ոտ. թերեալ. գ. — ոտ ոտ. վէրք. 2. — ոտ. գ. — ոտ ի.

Magagnáre, *va. corrompre.* ապականել. գ. — ոտ.

Magagnáto, *sm. défaut, m.* թերութիւն. — ոտ.

— a, *a. gâté, e. 2. blessé, e. 3. dissimulé, ruse, e.* ապականեալ. 2. վիրաւորեալ. 3. կիսադատ. խորամանկ. գ. — ոտ ոտ. 2. — ոտ ոտ. գ. 3. — ոտ. գ. — ոտ ի.

Magagnatúra, *sf. v.* Magagnamento.

Magaléppo, *sm. cerisier sauvage, m.* վարի չարիք. խոզան պեղ. — ոտ ոտ.

Magári Dio, *int. plût à Dieu.* յանկարծ. երանի. — ոտ ոտ. — ոտ ոտ.

Magazziniére, *sm. magasinier, garde-magasin, m.* չանմարանապետ. պահապան, պետ տան վաճառաց. հաշուի կալն.

Magazzino, *sm. magasin, m.* չանմարան. շտեմարան. տան վաճառաց. հաշուի. հաշ. չեն.

Magdaleóne, *v.* Maddaleone.

Magestà, *v.* Maestà.

Maggesáre, *va. labourer plusieurs fois dans le mois de mai.* ՝Ի երկիր բազում անգամ յամենայն մայի. հայն ոչխաս ցի պեղ ի ձեի պ՝երթել.

Maggesáto, *a, a. laissé en jachère.* (անդ) թողեալ. գասարի. պեղնեալ (ի պեղ).

Maggése, *sm. jachère, f. 2. les premiers foins, m. pl.* անդ գասարի. անդ ի թողեալ գասարի առ ի սերմանելոյ ի ծառատ ամին. 2. առաջին հնձանք խոտոց յամենայն յամին. պեղնեալ ի բոլոր. իւ. ոչխաս ոչխաս իւ օրուան պեղի. 2. ի ոչխաս ոչխաս իւ օրուան պեղի.

— a, *a. solide, dur, e. 2. de mai.* հաստատուն. անչարժ. 2. մայի. մայիս ամենան. գ. պ՝երթել. 2. հայն. հայն ոչխ.

Maggiática, *sf.* } *v.* Maggese.
Maggiático, *sm.* }

Maggio, *sm. mai, m.* մայիս. մայիոս. մաբերի. 2. ընդելուզան ծաղկանց կանեաց զդրանց ապառանդ յառաջիմ առաջ ամենայն մայի. ՝ի գրասանդ. հայն. 2. հայն ոչխ իւ ի ոչխաս ի ի ի

Maggiorâna, *v.* Majorana.

Maggiorânza, *sf. supériorité, prééminence,* f. 2. *grandeur,* f. 3. *la partie la plus distinguée d'une ville.* երջանկություն. առագաստություն. 2. մեծություն. 3. ամագ պետք. ներեցություն. 2. ընդ. ներեցություն. 2. պատուհան. 3. ընծա. տեղ.

Maggiordómo, *sm. majordome,* m. հազարապետ ամառ. տնտես. տեղապահ. տնօրեն.

Maggióre, *a. plus grand,* e. մեծագոյն. առագաստ. մեծ. գոհ պատիվ.

Altar —, *maître autel,* m. առագ սեղան (եկեղեցի). դռ. սեղան.

— *sm. major,* m. 2. *supérieur,* m. 3. *le plus âgé, la plus âgée, l'aîne, l'aînée.* 4. *majeur,* m. 5. *maître,* m. պետ. տիրապետություն. 2. ամագ. վերակացու. 3. երէց. երիցագոյն. 4. ի չափ հասած. 5. իսկական տէր. հնօրհ. դռ. դռ. 2. դռ. պատիվ. 3. պատիվ. ներկը. 4. ներկը երէցներ. երկեր. 5. պետ. տեղ. հնօրհ.

Maggiori, *pl. ancêtres, aïeux.* նախնիք. հայր. ծնողք.

Maggioreggiare, *va. maîtriser, trancher du seigneur.* ճոխանալ. պերճանալ. փառասիրել. ներկը. ազատել. պատիվ ընել. հնազանդ. ինքն. էությունը վերագ. 6. օր չղճայից. հանել. ազատ հանել. 2. ազատ ընել. ներկը. 3. ճոխանալ. ներկը. պատիվ ընել. 4. հանել. հանել. 5. չնհնկրել ներկը. հանել ըստ ներկը. 6. ներկը հանել.

Magliâto, *a.* = *a. bien emballé, e.* քամ կապած. նր դռ ընտրել.

Máglio, *sm. maillet,* m. 2. *mail,* m. 3. (t. d'anat.) *marteau,* m. թնդր. ուռն. 2. բիր խաղալ. 3. ուռն ականջաց. ներեցություն. 2. նեղ. ներ ընել. 3. ներ ընել հրէությունը.

— a cucchiajo, *ève,* f. ապրանք բրատարած խաղալ. նեղ ընել ընտանեցնել ներ.

— di calafato, *calfat,* m. կարել գործի. ներ ընել հրէությունը.

Far col —, *faire du pis qu'on peut.* չարչարել գործել. եզնանել. ներ դռ. ներ.

Magliuólo, *sm. marcotte,* f. 2. *nœud d'un arbre,* m. բարձրակ անկեղծ. 2. ամ. գոհ ներ. 2. պատ.

Magnanimamènte, *av. magnanimement.* մեծանձնաբարոյաբար. պատիվ ներեցություն. 2. ներեցություն.

Magnanimità, *sf. magnanimité,* f. մեծանձնաբարոյություն. մեծություն գործ. ազնվասիրտ. պատիվ ներեցություն.

Magnánimo, *a, a. magnanime.* մեծանձն. ազնվասիրտ. պատիվ ներեցություն.

Magnáno, *sm. serrurier,* m. գաղթող. ընկերներ.

Magnâre, *ecc. v.* Mangiare, ecc.

Magnâte, *sm. magnat,* m. իշխան. պատ. նախարար. դռ. հնօրհ.

Magnésia, *sf. magnésie,* f. հող դառնից. հանելուկ.

Magnesiâco, *a, a. qui contient de la magnésie.* ի դառնից հողոյ. հանելուկը.

Magnesio, *a, a. de magnésie.* ի դառնից հողոյ. հանելուկական.

Magnète, *sf. aimant*, m. մագնէտ քար · հնչնաքար ·

Magnético, a, *a. magnétique.* մագնիսական · հնչնական · գնդնաքարային ·

Magnetismo, *sm. magnétisme*, m. մագնիսական զօրութիւն · հնչնական ուժ · հնչնաքարութիւն ·

Magnetizáre, *va. magnétiser.* տալ մագնիսական զօրութիւն · հնչնացնել · հնչնաքարացնել ·

Magnificággine, v. Magnificenza.

Magnificamente, *av. magnifiquement.* 2. *beaucoup.* շքեղութեամբ · փառաւորութեամբ · 2. մեծապէս · առատապէս · վաճառ եղ · 3. գնելով ·

Magnificamento, *sm. éloge magnifique*, m. գովաբանութիւն · եղկանք · գովեստ ·

Magnificáre, *va. exalter*, vanter. մեծացնել · գովել · բարձր առնել · եղկել · գովեստ կընել · եղկելութիւն ·

Magnificatamente, v. Magnificamente.

Magnificénte, v. Magnifico.

Magnificentemente, v. Magnificamente.

Magnificénza, *sf. magnificence*, f. 2. louange, f. շքեղութիւն · փառաւորութիւն · մեծութիւն · պայծառութիւն · 2. գովաբանութիւն · ազնիւ · բարձր · 3. փառք · 4. ազատ · ազնիւ · եղկանք · եղկելութիւն ·

Magnificénza, *sf. emphase*, f. noblesse de style, f. գրելոյ բանք · հարաւորաբանութիւն · սեռ լեզուի ներքին ·

Magniloquo, a, *a. éloquent*, e. հարաւորաբան · հարաւորապէս · եղանելը · գեղեցիկ ·

Magnitúdine, *sf. grandeur*, f. մեծութիւն · պատկառելիութ ·

Mágno, a, *a. grand*, e. 2. *magnifique.* մեծ · 2. փառաւոր · մեծազուարճ · պատկառելի · 2. փառաւորելի ·

Mágo, *sm. magicien, sorcier*, m. մոգ · քաղդեայ · գիտէ · պատկերներ · ոգեկոչ · պիտիոխոտ · սիրելոցուկ ·

— a, *a. magique.* դիւթական · քաղդեական · պատկերների պատիւ ·

Magolato, *sm. grand rayon entre les sillons*, m. լայն անջրպետ քան մէջ երկուց սկսուց · երկ եղելոց օրինակաւ ուղն եղելոցն ուր ·

Magóna, *sf. affinerie de fer*, f. 2. *lieu où se trouve une grande quantité de choses*, m. 3. *abondance*, f. հալոյք երկաթոյ · 2. տեղի առատութեան · 3. առատութիւն · մեծ ծաղկ · հաւ ծաղկը · 2. պղնձի երկն · 3. պղնձարան ·

Magonière, *sm. forgeron*, m. դարբին երկաթայ · մեհենդիս ·

Magramente, *av. maigrement.* սակաւապէս · աղքատութեամբ · ալ ընչ · ի նուազ ·

Magrána, *sf. migraine*, f. անգաւթ · ցաւ որ ի կէս գլխոյն · երբ ուռ ալ ընչ · լեզեցնոյն ·

Magrétto, a, *a. maigrelet, te. փոքր մի վտիտ · նըրճոտ ·*

Magrézza, *sf. maigreur*, f. 2. *aridité d'un terrain*, f. 3. *disette*, f. վատութիւն · նիւթ · 2. ցամաքութիւն երկրի · 3. պակասութիւն · կարատութիւն · նըրճութիւն · նուազութիւն · 2. ի նը հողատարածութ · հանապազ · 3. ի ծերութ ·

Magrino, a, *a. filet, te. փոքր մի վտիտ · նըրճոտ ·*

Mágro, a, *a. maigre.* վտիտ · նիւթապ · 2. չոր · ցամաք · անպտուղ (երկիր) · 3. սակաւ · դատարկ · նըրճոտ · 2. ի նըրճոտ · նուազ · հանապազ · 3. ալ · գիտակ ·

Giorno —, *jour maigre.* աւր պահոց · օրազ կիսոյ ·

Far —, mangiar di —, *faire maigre.* պահ պահել · ուտել կերակուր պահոց · օրազ կիսոյ ·

Mái, *av. jamais.* 2. *toujours.* 3. *pourtant, cependant.* երբէք · ուրէք · 2. միշտ · յանդ · 3. սակայն · բայց · եթէ · ասէ · 3. թուխ ·

— più, *enfin.* յետոյ ուրեմն · ի նոյնս · հետ ·

Maidan, *sm. maidan*, m. հրապարակ · պշտամ ·

Mainò, *av. non, point du tout.* ոչ · ոչ ինաւ · ի նոյնէ · ալ ·

Maisi, *av. oui, vraiment.* այո · արդարեւ · պէտ · եղելով ·

Maistéro, v. Magistero.

Maiz, *sm. maïs*, blé de Turquie, m. հնդիկ, սահմի ցորեան · ի նոյնէ ցորենոյ ·

Majále, *sm. cochon*, m. խոզ մանեալ · խնձրիկ · ծնեալ ·

Majélla, *sf. v.* Majo.

Majestà, *v.* Maestà.

Májo, *sm. ébénier des Alpes*, m. 2. *arbre*, m. 3. *mai*, m. Լերկին երենոս · 2. ծառ · 3. առ սիրելոց · առ Տառոյ, զոր լինաւ կանք յառաջնում առաք անանուն մոլեալ գիշերի կանչելն առաքի զգան սիրելոյ իւրեանց · պէտ առ ծառոյ · 2. ազգ · 3. ծառոյ ծաղկոյ ·

Majólica, *sf. faïence*, f. մայրօլիկան անօթք, ազգին խեցի գործոց · լինի · գեղեց գեղազարդեալ ·

Majorána, *sf. marjolaine*, f. մարջոլան, ծառ զանբարկ · սիրելի օծոյ · հերկնինոյ · հոգոտիկոյ · ցիլ ·

Majorascáto, *sm. droit d'aînesse*, m. 2. *majorat*, m. իրաւունք երջանկութեան · երջանկութիւն · 2. մեծակ կալուածք երջայգաւորին · պատրաստեալ հոգեց · 2. պատրաստեալ ·

Majorásco, *sm. majorat*, m. ժառանգութիւն երջայգաւորին · պատրաստ · պատրաստեալ ·

Majordómo, *v.* Maggiordomo.

Majúscola, *sf. lettre majuscule*, f. գլխաւոր նշանագիր · * գլխագիր · պատրաստեալ · հոգեց կողմանէ ·

Majúscolo, a, *a. grand, e. մեծ · պատրաստ ·*

Carattere —, Lettera majuscola, Lettre majuscule. գլխաւոր նշանագիր · * գլխագիր · պատրաստեալ · հոգեց կողմանէ ·

Malabátro, *sm. malabathrum*, m. իւղատեսիլ · ծառ մի, որոյ տերեւք լի են իւղագործ անուշութ · * շամպուկի · բոյնէնդեր · լոսին · լոսին ·

Malabbiáto, a, *a. méchant, e. ապիրատ · էրէմ · պատրաստեալ · հոգեց ·*

Malabéstia, *sf. malebeste*, f. տապար թշ. գէր ես, գերես։

Malabile, *a. malhabile.* չյաջողակ. տապաժաման. խղճաբաժանում. ապա։

Malaccólto, a, *a. mal accueilli, e.* չարաչար ընկալուած. չդտեայ ընդունելութիւն. նայ գերբերի դուռ մերձաց. նայ գեղաց ուրուէ. բեռնել տալ։

Malacconcio, a, *a. messéant, e.* անվարգ. բաղձալի։

Malaccórto, a, *a. inconsidéré, e.* անխորհուրդ. անշնորհակ. ձիւնչորհակ. գերանչնորհակ։

Malachite, *sf. malachite*, f. սոխ ձիլ կանաչ. գեր ես բեռնել գերբերի։

Malacreánza, *sf. impolitesse*, f. անվարգութիւն. խղճաբաժանութիւն. երեսանաչութիւն։

Maladétto, Maladire, ecc. *v.* Maledetto, Maledire, ecc.

Malafátta, *sf. défaut d'une toile*, m. *2. faute*, f. ձէրբուհիւն ասացիի. *2.* վերհագիր. սխալանք. գերաչ. գոշակոյաչ. գասասրան. *2.* խոտան։

Malaffétto, a, *a. malintentionné, e.* չարաբեր. չարակամ. ատելոյ. գեղեր գերերէն. վերերէ. խոյն։

Malafítta, *sf. terrain qui s'éboule*, m. գեսին տափաստան եւ. ձորդ. ափասրան, վերեսերէ ներ. գեղերէ։

Malagévole, *a. difficile, malaisé, e. 2. intraitable.* գժատրելի. ձանր. *2.* աստիճակ. վէս. ուշ. սերին. կաշ. *2.* ձրիներ. *3 v.* Malagevolmente.

Malagevolézza, *sf.* difficulté, f. գժատրելիւն. վերինութիւն։

Malagevolmente, *av. difficilement.* գժատրաչ. կաշ ներ։

Malagiato, a, *a. pauvre.* ազքատ. տառապեալ. խղճալոյ. գեղեր։

Malagúra, *sf. mauvais augure.* m. չար բղձանելիւն. ղշանակ. գեղեր նշանակ. գեղեր գեղ. գեր ուղղուր։

Malagurato, a, *a. malheureux, se.* ձրիատնական. եղեռնաւոր. չարաչարութեամբ. գեղեր գեղ. գերերէն։

Malagúrio, *sm. mauvais présage*, m. չար նշանակ. բղձանելիւն. գեղեր նշանակ. գեղեր գեղ։

Malagurióso, a, *a. méchant, mauvais, e. 2. de mauvais augure.* չար. ապիրատ. *2.* տգեղատակ. ձիաչարիք. գեսրեն. գեր. *2.* գեղեր գերերէն. վերերէ. *2.* ինքնին։

Malalingua, *a. médisant, e. détracteur*, m. չարախօս. բամբասող. գեղերէ. գեղերէ։

Malamente, *av. méchamment, cruellement. 2. excessivement.* չարաչար. չարութեամբ. խիստ. անողորմ. *2.* կարի չափ. գեղեր գերերէն. վերերէ. *2.* ինքնին։

Malanconia, *sf. mélancolie*, f. տրտմագնեալիւն. սիրտ մորմի. ծանր սիրտ։

Malandáre, *vn. se ruiner.* կործանել. անկանել. երեսաչ եւ. ձաղեցարել. գեղերէ գերերէ. ինչ գեղեր կերեր։

Malandra, *sf. malandres*, f. pl. պատահական կրկեսական ձրկոց ձերոյ. ազքատութիւն. գեղերէ գերերէ գեղ ներեր։

Malandrino, *sm. brigant*, m. ասացակ. գանձաչառ. խղճալոյ. ներ գերերէ։

— a, *a. de voleur.* ասացակաց. հայհոյաբար գեղերէ։

Malandro, *sm. de race de bandit.* ասացակ. հայհոյաբար։

Malánno, *sm. désastre*, m. թշուառութիւն. ձաղաղութիւն. ասչեաց. գերեր. գեղերէ գերերէ. խոչընդոտ։

Malappropósito, *av. mal à propos.* յանդիպաչ. անձնչոյ. ապատահաչ. բաղձալոյ. ձրիաչ. գերերէ։

Malardíto, a, *a. téméraire.* յանդգնակ. ժըպիրկ. լիրբ. գերերէ. գեղերէ։

Malàre, *vn. tomber malade.* վիրանդաչալ. գեղերէ գերերէ։

— *sm.* (t. d' anat.) *os malaire*, m. ոսկր ծրդեղ. գեղաձեւ. ոսկր ապոց ընդ ատոր. գեղեր գերերէ. ոսկր գերերէ։

Malarrivato, a, *a. réduit en mauvais état. 2. arrivé dans un mauvais moment, ou mal à propos.* գաղձաչեալ. անկեալ. ձրիատնական. *2.* ի չար կամ յանդիպ ժամու. հասեալ. գեղերէ. գեղերէ. *2.* գեղեր գերերէ. գերերէ գերերէ գեղերէ գեղերէ։

Malassétto, a, *a. dérangé, e.* անկարգ. խառնուրդ. գեղերէ։

Malaticcio, a, *a. maladif, ve.* վիրանդաղին. վիրանդաւոր. գեղերէ գերերէ։

Malàto, a, *a. malade.* վիրանդ. խաւիճ. գեղերէ. գեղերէ։

— *sm.* (t. di chim.) *malate*, m. քննօրաչան ինձնոյ ապ. հասկ ի ինձնոյ ապ հասկ։

Malatólta, *sf. vol*, m. ապտիւ, յանդուգնակերեցիւն. հասուտ. գեղերէ. գեղերէ։

Malattía, *sf. maladie, infirmité*, f. վիրանդութիւն. խաւիճութիւն. ախտ. ցաւք. գեղերէ գերերէ. գեղերէ։

Malattiúccia, *sf. dim. maladie légère*, f. ձիճիւ. ձիճ վիրանդութիւն. գեղ ու գեղերէ։

Malaugurosaménte, *av. avec mauvais augure.* ցաւագին նշանակաչ. ապիտիչ. գեղերէ գեղերէ գեղերէ։

Malauguróso, a, *a. de mauvais augure.* գեղերէ գեղերէ։

Malauróso, } *a. enrhumé.* ձաղխաչան. գեղերէ գեղերէ։

Malaventúra, *sf. malheur*, m. ապէսք. ձրիատնական. գեղերէ. գեղերէ։

Malavóglia, } *sf. haine, malveillance*, f. գեղերէ գեղերէ։

Malavoglièn̈za, } ատելութիւն. ախտ. ձիճիւ. գեղերէ. գեղերէ։

Malavvedutaménte, *av. imprudemment, inconsidérément.* առանց խորհրդոյ. գեղերէ գեղերէ. ապիտիչ. գեղերէ գեղերէ։

Malavvedúto, a, *a. imprudent, e.* յանդգնակ. ապիտիչ. գեղերէ գեղերէ։

Malavventúra, *sf. disgrâce*, f. ձաղաղաչք. գեղերէ։

Malavventuráto, a, *a. infortuné, e.* ձրիատնական. ատաչակաչ. գեղերէ. գեղերէ։

Malavventurosaménte, *av. malheureusement.* ձաղաղատաչք. գեղերէ։

Malavvézzo, a, *a. mal élevé, e.* անվարգատ. չարաչար կրթեալ. գեղերէ գեղերէ։

Malazzáto, a, *a.* *maladif, ve.* Հիւանդոտ· ցաւած· խոպնդնդած·

Malbailito, a, *a.* *ruiné de santé.* անզօր· անպարկեշտ· իւլեմնլի· ղռիի·

Malbigátto, *sm.* *un malintentionné,* m. *այր չարախորհուրդ·* ֆեհո տռի·

Malcaduco, *sm.* *mal caduc,* m. *էպիլեպսիէ,* f. *թմպադացանի· պաս լուանացող· տպռ· խոռ ընդէ·*

Malcapitáto, a, *a.* *ruiné, e.* անհած· տաւադանալ· տիւսխած· տռռ· կռդն· վեմ ըլլալ·

Malcáuto, a, *a.* *imprudent, e.* անզգոյշ· անմիտ· ապըմխած· տիւսխնդնի·

Malcollocáto, a, *a.* *mal placé, mal situé, e.* *ոչ բարւոք եղեալ· ոչ ի դէպ պատշաճեալ· եսի ներկնուած· ելեմած·*

Malcompósto, a, *a.* *dérangé, désordonné, e.* անկարգ· խառնիճաղանդ· ոչրռռզ· տիւսխնդնռ· ֆարմանըզըլ·

Malcóncio, a, *a.* *maltraité, e.* *en mauvais état.* խանգարեալ· լկեալ· նեղեալ· ֆզրնեկնած· դեղռռն տլմա· ըռմնռզըլ·

Malcondescendènte, *a.* *mal complaisant, e.* *խիտ· ոչ դժտասիրտ· զիջանի· ֆռլայըզըլըզ ֆռլայ տլմադ· ըդեա կնռռնեռնդնի·*

Malcondizionáto, a, *a.* *maltraité, e.* նե·

Malcondóttо, *ֆղեալ· խանգարեալ· բռհռռզ տլմա· ֆռրնեկնած·*

Malconoscènte, a, *a.* *méconnaissant, e.* *ապա ընդոչ· անընդհանալա· ելեմ դնիլեմ· նռռնեռնդնի·*

Malconsigliáto, a, *a.* *inconsidéré, e.* *անխորհուրդ· անգգոյշ· տիւսխնդնռ· տռիշ ընռռ·*

Malcontento, a, *a.* *mécontent, e.* *դժգոհ· տրտնջող· խռշռռռռզ·*

Malcorrispósto, a, *a.* *qui n'est pas correspondu, e.* *ապատասխանեալ· ոչ ինչ արժանի գասուցեալ· եսիլեմ ֆռրլռ ֆռռռռ· ռնեմ տլմա·*

Malcostumáto, a, *a.* *mal élevé, e.* *անկարգ· անասելի· խառնադնաց· ռնեմռռ· խռլռռռռզ·*

Malcreáto, a, *a.* *impoli, e.* *անբարոյ· տմարդի· չիտակաո· խռյռռ·*

Malcubáto, a, *a.* *maladif, ve.* Հիւանդոտ· խռռ ֆնռռ·

Malcurante, *a.* *nonchalant, e.* *անհոգ· անփոյթ· հանռռնռզ· խռմեզ·*

Maldétto, a, *a.* *qui n'est pas bien dit, e.* *ոչ բարւոք· ոչ ի դէպ ասացեալ· ասլըզռռռռռ· (ըռռնեն)·*

Maldicènte, a, *a.* *médisant, e.* *2. calomnieux, se.* *satirique.* *չարախօս· բռռ· 2· (գիր) ի՛ շնաձայն, կսկծադաց· ֆռռռռ· ռնեմռռ·*

Maldicènza, *sf.* *médisance, détraction,* f. *չարախօսութիւն· բամբասանք· նախատինք· ռնեմռռ· ռնեմ· ռնեմ·*

Maldicitóre, *sm.* *calomniateur,* m. *չարախօս· զրպարտիչ· ֆռրնեկնած· ռնեմռռ·*

Maldispósto, a, *a.* *malintentionné, e.* *չարախորհուրդ· չարախիմ· ֆիւռի ֆնռռ·*

Maldurevole, *a.* *de peu de durée.* *սակաւ ժամանակավոր· ռա ռնեմռռ· ռռռռռռռռզ·*

Male, *sm.* *mal,* m. *2. mal,* m. *maladie, f. 3. malheur, dommage,* m. *4. crime,* m. *5. peine, incommodité, f. 6. danger,* m. *7. scandale, inconvénient,* m. *չար· չարիք· չարութիւն· 2· ախտ· հիւանդութիւն· ցաւ· 3· պատ· չարիք· տուգանք· անհարմարութիւնք· 4· եղեռն· ահիր· ապիրատութիւն· 5· նեղութիւն· վիշտ· 6· վտանգ· 7· գայթագռղութիւն· անպատեհ· ռեռռնեռ· ֆնռռ· ֆնռռնեռէ· ըռռ· 2· ռռռռ· խռռնեռնեռ· ռռըռ· 3· ռեռեռ· ռռռ· ռռռռ· 4· ֆռռռռռռ· ռնեռռնեռ· ռնռռռ· 5· ռեռեռնեռ· ռեռ· 7· ըռռ· խռռռռռ ըռ·*

Dir — ad alcuno, *outrager, médire.* *թշնամանել· նախատական առնել զոր· պիրիճ ռեռ ռեռռնեռ· ռռռնեռ ռռռռռռռ·*

Fare — d'occhio, *ensorceler.* *չարաքեզ նռռնեռ առնել· ռռռռ վիրռռ·*

Fare per —, *faire qc. à mauvaise fin.* *չար մտաւք գործել· ռեռ ռռռռ իլե իլեռռռռ·*

Far — i fatti suoi, *faire mal ses affaires.* *ատեզ· ռռռռռել· իլե ֆնռռ ռիրռռ·*

Farla —, *être en mauvais état.* *ի վրտասանութիւնէ լինել· ռռռռռռել· ֆռռռռ ռռռռ ռռռռ·*

Farsi —, *se faire mal.* *անձին գնաս առնել· ռեռռնեռ ռեռռ իրնեռռռ·*

— maestro, brutto —, *v.* Malcaduco.

— av. mal, *de mauvaise manière. 2. difficilement, avec peine. 3. avec dommage. 4. par malheur. 5. par ignorance.* *չարաչար· չարութեամբ· չար· չարաչար· 2· դժուարաչ· հաւիւ· 3· գնաս· ռռ ի ռռռռռռռռռ· չարդռռռռեմ· 4· ռռռռռռռռռ· ռեռռռռռռռ· 5· չռռռռռռռռռ· ռեռռռռռռռ· ռռռռռռռռռ· ռռռռռռռռռ· ռռ

Maledittrice, *sf. calomniatrice*, f. (ἱρ.) հայհոյող · հեր · նախատիչ (ֆրոյ.) ։

Maledizione, *sf. malédiction*, f. 2. *contagion, peste*, f. անէծք · 2 · ապականիչ, ժանտ ախտ · լուծին · (Նաւագին.) պէտ պատ · 2 · հայհոյութիւն էլևին · հոգմարտանք ։

Malefatta, *v.* Malafatta.

Maleficamente, *av. méchamment.* չարութեամբ · ապիրատութեամբ · հերձին էլև · ֆրոյրանք ։

Maleficiato, a, *a. ensorcelé*, e. կախարդեալ · պնդանքահարել ։

Maleficio, *sm. crime*, m. 2. *sortilège*, m. սուտ · չարիք · յանդգնանք · 2 · հմայք · կախարդանք · պնդանք · գողտրանոմն · ֆրոյր · 2 · պնդանք · ոճիր ։

Ferri di —, *armes offensives*. f. վնասիչ զէնք · սպրին հագուստ ։

Maleficioso, a, *a. malfaisant*, e. չարագործ · չար · հերձնոր ։

Malefico, a, *a. méchant*, e. 2. *de malefice, de sorcier.* 3. (*champignon*) *vénéneux.* չար · չարագործ · ապիրատ · ժանտ · 2 · գերեզմանական · 3 · (սունկին) թունաւոր · հերձնոր · պաշտ · ֆրոյր · ֆրոյրանք · 2 · սրբոյն · պնդանքահարելոյ գործ · 3 · պետրիլ (հասկաց) · — *sm. magicien*, ne. կախարդ · պնդանքահար ։

Malemerito, a, *a. indigne de récompense.* անարժան վարձուց · խոշրերին նոպրանք ։

Malemme, *sm. brigand*, m. աւազակ · հոյ · պատ ։

Malenanza, *sf. malheur*, m. ձախողանք · ազէտք · պետ · նոյնանքին ։

Malenconía, Malencónico, ecc. *v.* Malinconia, ecc.

Maleo, a, *a. maladif*, ve. 2. *fier, dur*, e. հիւանդատ · 2 · յամառ · պինդ · խոհին գետն · 2 · պէտ պատանք ։

Malescio, a, *a. (noyer etc. noix)* de mauvaise qualité. 2. *maladif*, ve. յոռի, ժանտ (ընկոյզ) · 2 · հիւանդատ · ֆրոյ (ծիրանի) · 2 · խոհին գետն ։

Malestante, *a. mal à son aise.* ազգատ · տապասեալ · խոհոտանք ։

Malestruo, *sm. malfaisant*, malin, m. չարագործատ · հերձնոր · գործոյ ։

Malevedere, *sm.* malveillance, f. տանելութիւն · պնդանքանքին · պրոնք ։

Malevogliente, *a. malveillant.* e. տանեցող · պրոնքալի · պնդանքալի ։

Malevolenza, *sf. haine*, malveillance, f. տանելութիւն · քէն · խէին · պնդանքանքին · պրոնք · գին ։

Malevolo, a, *a. malintentionné*, malveillant, e. չարամտաբերութ · չարամտ · թշնամի · ֆրոյ ֆրոյ · պնդանքանքին · պրոնքալի ։

Malfacente, *a. malfaisant*, e. չարագործ · չար · հերձնոր · ֆրոյրանք ։

Malfacimento, *sm. crime*, m. չարագործութիւն · ոճիր · հերձնոր · գործոյ ։

Malfare, *vn.* malfaire, faire du mal. անօրինել · չարիս գործել · խոհ · կնդանոհ էլևին գործ ։

Malfatto, *sm. crime*, m. faute, f. չարիք · ապիրատութիւն · խոհ · ոճիր · կնդանոհ ։ — a, *a. difforme.* անդնդեղ · ապեղ · պետ · հերձնոր · ֆրոյրանք ։

Malfattore, trice, *s. malfaiteur*, m. *scélérat*, e. չարագործ · չար · ժանտ · ապիրատ · հերձնոր · ֆրոյրանք · գործոյ ։

Malfattoria, *sf. malefice*, m. գործութիւն · կախարդութիւն · պնդանքանքին · ֆրոյրանքութիւն ։

Malferúto, *sm. mal de reins*, m. տիտ երկանդիր · միջնոյ գաւ ձերոց · ոճրի պետ · պրոնք ։

Malfiorito, a, *a. manquant de fleurs.* (*Ծառ.*) առանց ծաղկաթաթ · ազ էլևին ։

Malfondato, a, *a. chancelant*, e. անհիմն · գողգոլուն · ֆրոյրանք · ոճրանք ։

Malfrancese, *s.m. vérole*, f. տատզիկան պետրոս քսրանքով · ֆրոյրանքին ։

Malfrancioso, a, *a. vérolé*, e. տատզիկան պետրոս քսրանքով · ֆրոյրանքին ։

Malgoverno, *sm. carnage*, m. կատարած · ֆրոյրանք ։

Malgradito, a, *a. mal reçu*, e. չարագործ · նոնհոգոյ · հոգոյ · ոճրանք ։

Malgrado, *prep. malgré*, en dépit de. պետ · յոյ կամայ · 2 · ընդդէմ · պէտ · ոճրանքութ · 2 · նպատրիկին ։

A suo —, *malgré lui.* պետոյ · ընդդէմ իւրոց կամայ · ֆրոյրանք նպատրիկ ։

Mal mio grado, *malgré moi.* հակառակ իմոյ կամայ · պետ նոյնանքին ։

— che, *combien que.* թէ եկայ եւ · ֆրոյրանք · — *sm. déplaisir*, m. ֆրոյրանքութ · ծանեցրանքութիւն · ոճրանքութ · պետրոյրանք ։

Malgrazióso, a, *a. désagréable.* տմպոյր · պնդանքալ · հոգոյրանք ։

Malía, *sf. ensorcellement*, charme, m. կախարդանք · թոյլանքութիւն · պնդանք · ֆրոյրանք ։

Maliárdo, a, *s. enchanteur, tresse. sorcier, e.* կախարդ · թոյլիչ · գիւտ · պնդանքանքին · ֆրոյրանքութ · ոճրանք ։

Málico (acido), *sm.* (t. di chim.) *acide malique*, m. հիմնարկան թթուաքանքութիւն · հոգոյրանքութիւն ։

Malificio, Malífico, ecc. *v.* Malefico, ecc.

Maligia, *sf. oignon rouge*, m. կարմիր սոխ · ֆրոյրանք ոճրանք ։

Malignamente, *av. malignement.* չարութեամբ · ապիրատութեամբ · ֆրոյրանքութ · պետրոյրանք ։

Malignare, *vn. devenir malin. 2. donner une mauvaise tournure.* չարանալ · ժանտանալ · 2 · ի չարն միտել · պետրոյրանք · 2 · ֆրոյրանք ֆրոյրանք · ֆրոյրանքութ ։

Malignità, *sf. malignité, perversité*, f. 2. *malice*, f. 3. la malignité (de la maladie etc.), f. չարութիւն · չարագործութիւն · ժանտութիւն · 2 · ապիրատութիւն · չարիք · 3 · ապականիչ ախտ, դառնութիւն, խառնութիւն (օդոյ, ցաւոյ) · պետրոյրանք · պետրոյրանքութ · ֆրոյրանք · 2 · ֆրոյրանք · պետրոյրանքութ · 3 · (էլևին) պետրոյրանք · (հիվանդության) պատրանքութիւն ։

Maligno, a, *a. malin, gne.* չար · չարագործ · ժանտ · ապիրատ · անօրէն · 2 · վհատական · ժանտ · դժնդակ · անբուհական (վերք, ախտ) · ֆրոյրանք · պետրոյրանք · հերձնոր · 2 · պրոյրանք · էլևոյրանքին · պրոյրանք (խոտ, հոգոյ) · ֆրոյրանք · պետրոյրանք (ծիրանի) · պէտ (պոմին) · — *sm. l'esprit malin*, m. այս չար · այս գլուխ · էլևին · ֆրոյրանք ։

Malimplegáto, a, a. *mal employé, e.* չարաչար բ կիր արկեալ. ֆիֆա ֆուլտիպլիքէտ.

Malina, *sf.* maladie, f. հիւանդութիւն. ախտ.

Malinânza, *sf.* malencontre, f. ձախողանք. դէպ.

Malincólico, *v* Malinconico.

Malincónia, *sf.* mélancolie, f. սեւ մաղձ. 2. աւելամանձնութիւն. 3. տխրութիւն թախտութիւն. ցաւ. —ձիր. 2. ֆորնեւոս. ֆրուճ. 3. ֆատիկ. —ըէքրիէր. ցաւոս.

Dare —, *attrister.* տրամեցուցանեմ, ցաւեցնեմ զինքն.

Darsi —, *devenir mélancolique, se chagriner.* տխրիմ. տրտմիմ. ֆաճոլիզոնիմ. ֆրուճոլոնիմ.

Malinconiáccia, *sf.* noire mélancolie, f. խոր տխրութիւն. ցաւեր ֆրուճոլոս.

Malinconicamente, *av.* tristement. տխրութեամբ. ի տղճուկ եւ ածի. ֆաճոլէրի ինէ ֆրուճ ըս.

Malincónico, ‖a, a. *mélancolique.* անկեալ

Malincónióso, ‖*yatan* տեւտաղանձոտեան. * *մելամաղձոտ.* 2. տխուր. ի տղճուկ եալ. ֆաճոլոս ֆրուճոլոս. ֆրուճոլ. 2. ֆաճոլիրի. ցաւոս.

Malincórpo, ‖*av.* à contre-cœur. անակամ

Malincuóre, ‖*yatalmáu.* բանաքոյր. ըզբ ըս. ղբոտի. ֆաուլբրա.

Malintenzionáto, a, a. malintentionné, e. չարամիտ. ֆիէրի ֆեոս.

Malintéso, a, a. peu instruit, e. անուսումնի. անգրագէտ. իչինէդ. ֆոլիճինէդ.

Malinventuráto, a, a. malheureux, se. տաճապար. անհած. ախտիճոտ. ֆէրճիլլէ.

Malióso, a, a. enchanteur, esse. դիսի. ի ոտի. ախտիճոտ. ոհերդոզ.

Maliscálco, sm. marechal, m. 2. grand seigneur. 3. maréchal-ferrant, m. հրամանատար, առաջնոյ զօրաց. 2. իշխան. ատր. 3. ձարտարապետ երկաթոյ գրասուոց. * պալատ. ֆէլֆէռալ. օզտա ոդէ. 2. եֆէնտ. ոդ. 3. ֆռալֆոս.

Malistálla, *sf.* écurie, f. ախոռ. ֆոր.

Malíto, a, a. maladif, ve. հիւանդոտ. ֆռոլի ֆեոս.

Malivoglienza, Malívolo, ecc. *v.* Malevolenza, ecc.

Malízia, *sf.* malice, malignité, f. 2. ruse, astuce, f. 3. maladie, f. 4. contagion, f. չարութիւն. յոռութիւն. անօրէնութիւն. վատութիւն. թերութիւն. ախտ. 2. նենգութիւն. խորամանկութիւն. 3. հիւանդութիւն. ախտ. 4. ապականութիւն (օդոյ). ոֆրէթէ. ֆէնոլէզ. ֆորր. 2. հիւանդոլէզ. 3. ֆէնի. 3. ֆոլիճինէ. 4. դաւ. ըմ. խաբեութիւն.

A —, malicieusement. չարաւ. նենգաւ. ոֆրէթի ինէ

Malizziáre, *vn.* se cabrer. կասպռել, կանդնել (ձիոյ). (—) ըտ ֆուլֆոզ. ոֆրէֆոնոս.

Maliziáto, a, a. malicieux, se. 2. falsifié, e. նենգաւոր. չարախիտ. 2. նենգեալ. ապատ. հիւեռոզ. ֆոռմոս. 2. խաճս. խոռն.

Maliziosamente, *av.* malicieusement. չարաւ. նենգաւ. հիւեռ ինէ. տիճ ինէ.

Malizióso, a, a. rusé, e. malin, gne. չարաճիտ. չար. նենգաւոր. խորամանկ. հիւեռոզ. ֆէնոզոզ. ֆոռմոս. 2. ոֆրէթ.

Malizziúto, a, a. madré, e. նենգաւոր. խորամանկ. ֆոռմոս.

Malleábile, a. malléable. կուռ. կռելի. ըեռոզէնոզ (մետն).

Málleo, *sm.* marteau, m. մուրճ. ըռոզէ.

Mallèolo, *sm.* malléole, m. պճեղ. ֆոռոս.

Mallevadóre, drice, *s.* garant, répondant, e. երաշխաւոր. ոէնէլ.

Entrar —, *se rendre garant.* երաշխաւորիմ. ոէնէլ ինէ.

Mallevadória, *sf.* caution, f. երաշխաւորութիւն. ոէնէլիէ. ոէֆոնսիոն.

Mallevare, *vn.* être caution. երաշխաւորիմ. երաշխաւոր լինել. յերաշխի առնուլ. ոէնէլ ինէ. ոէֆոնսիոն ինոզ.

Mallevato, *sm.* ‖caution, f. երաշխաւորութ.

Malleveria, *sf.* ‖թիւն. ոէֆոնսիոն. ոէնէլիէ.

Mállo, *sm.* (t di bot.) brou, m. դաւոյ կեղեւ (ծառի). * ըռուճոն. * կղկղ. (ապոթեկին) ընէլէ ֆոռոզոզ.

Malmaèstro, *sm.* mal caduc, m. թմաչարաճիտ. ապոպլեքտիկոս. ոաբ. ֆոռոզոզ.

Malmarítata, a. mal mariée, f. չհաւ արամիճ. ֆէնո ֆրեռոզ ըռոճ ինէ. ոաֆիէռէզ ինէ ֆրոզ.

Malmeggiare, ‖va. maltraiter, malmener. 2.

Malmenare, ‖patiner. 3. manier. լկել. նենգել. գդակել. խուել. չարչարիմ. 2. պապշտուռնել ամբ չորսփեղ. 3. խանդարել. նենգել. նենգիմ. եռչիէի. ոէէլէ ըէրոզ. 2. ֆոռոզոզոզ. ոլ ֆոռոզոզ ֆոռոզ. 3. ֆոռոզոզոզ.

Malmerito, *sm.* mauvais office, m. նենգութիւն. չարչարանք. եռչիէի. ֆոռոզոզ.

Malmèttere, *va.* dissiper. վատնել. ֆոռոզոզ ինէ.

Malmóndo, *sm.* l'enfer, m. գժոխք. ֆէֆոռոզ.

Malnáto, a, a. de basse extraction. 2. méchant, mauvais, e. անառնիմ. 2. չար. ապիքատ. ոէչոզ. ոէչոզ. 2. տիմ. ոէոզոզ.

Malnaturáto, a, a. de mauvaise complexion. ախտ մարմնով. ֆոռէն. ֆոռոզ ոէչոզ.

Malnóto, a, a. mal connu, e. անչուտ. ոէչ ինէ.

Málo, a, a. (mali, ma', pl. m.) mauvais, méchant, e. չար. չատ. վատ. ոէոզոզ. ֆէֆոռոզ. տիմ.

A mala pena, a — stento, *à peine.* գժուար. ֆոռոզոզ.

A — cuore, *de force, malgré.* բռնաբար. անկամ. ըէր ոէչ.

Malóra (andar in —), *vn.* se ruiner, se perdre. ի կորուստ երթալ. մսուռել. կորընչիլ. ատեղ. անկանել. ֆոռ ոէչ. տիոէոզ ֆոռոզոզ. ախտիճոտ.

Alla —, *par malheur.* ախտագործաբ. ֆոռոզոզոզ ինէ.

Va in —, *va-t'en au diable.* երթի ի կորուստ. ֆէֆոռոզոզ ոլ. տիէ ոլ.

Malordináto, a, a. dérangé, e. անկարգ. ֆոռոզ. ոէչոզոզ. ֆոռոզոզոզ.

Malóre, *sm.* maladie, f. 2. trouble de l'esprit, m. հիւանդութիւն. 2. յոյզ կարեաց.

ապմուկ մասց · Խոռեբևե · 2 · Կեռնիւ Խե-
Ռեբոշ.

Malótico, a, a. *malin, gne.* չարագործ · չար-
կեր · ֆեֆո.

Malparáto, a, a. *réduit en mauvais état.* ի
Նեղ անկում · վատ կիրճեր.

Malpertúgio, *sm. vilain trou,* m. չոսի ծակ ·
ֆեֆո տեբէ.

Malpíglio, *sm. regard de travers,* m. գժնեայ
կամ չարաչարիս Հայեցուածք. (տարբեր)Լեբեր.

Malpólito, a, a. *mal poli, e.* ամբորդի · Բեր-
ղեսեր.

Malprático, a, a. *inexpérimenté, e.* անվարժ ·
անեփ.

Malpreparáto, a, a. *mal-préparé, e.* անպա-
տրաստ · Բեռապեռոեբ.

Malprò, *sm. mal, dommage,* m. վնաս · ապիքր ·
վեռեբ · վարոբ.

Malprocedére, *sm. incivilité,* f. ամոթդու-
Թիւն. Եբրեռանոզբևեռ.

Malpróprio, a, a. *malpropre.* օտար · * անչա-
ուակ · ասչռանոռոռ.

Malprovveduto, a, a. *malpourvu, e.* մերկ ·
Թափուր · Հաբոռոռ.

Malsaldáto, a, a. *mal consolidé, e.* (վէրք)
ոչ բարւոք կղեալ· Եչնեի Իւիչեհոմ օշմնէլ.
պեՒիչեփէլ (Եռոռ).

Malsanía, *sf. mauvaise santé,* f. 2. *maladie,* f.
Հիւանդոտ բնութիւն. 2· Հիւանդութիւն ·
փչաՓ-ըշչէբ· 2· Հոռոռ.

Malsaníccio, a, a. *cacochyme.* Հիւանդոտ ·
փչաՓ-ըշչ.

Malsáno, a, a. *malsain, e.* 3. *aliéné, e.* Հի-
ւանդոտ · տկար · 2· ախտաբեր · վնասակար ·
3· գնդռեակ · գիմար · փչաՓ-ըշչ· Խոռեր փչաՓ ·
2· փչաՓ պշռոեբ· 3· Հոռոռ· Եշչևեբ.

Malservito, a, a. *malservi, e.* ոչ բարւոք
պաշտօնեայ· Եչի Խոռեր օշոռոռեբ.

Malsicúro, a, a. *incertain, e.* անվստահ · գոյնէ
մարմիի կասկածել. Ռոռոռեռ· Բեղչեռեբեբ.

Malsincéro, a, a. *dissimulé, e.* կեղծաւոր ·
Նենգ · կեղծաւոր· Խոռեռ· Խոռոռ· փռոռոբ.

Malsofferente, a. *impatient, e,* կարճամիտ ·
ռոռոռեբ.

Málta, *sf. boue,* f. 2. *mortier,* m. սիրտ ·
2· չաղուկ որմշինութիւն· Լռռոռ.

Maltalènto, *sm. mal talent,* m. *mauvaise*
intention, f. չարաչարութիւն· չարակամա-
Թիւն· պեռոռռեբեբ· պեռ Փոռ.

Maltenúto, a, a. *maltraité, e.* խանգարեալ ·
Նեղեալ· ըռոռՓոռեբ Խոռեռ պեռոռռ օշոռոռ.

Maltessúto, a, a. *mal arrangé, e.* ոչ բարւոք
Հիւսեալ, անկեալ· Եչի ոՓՓոռոռեռոռեբ· Եչի
Եռչեռոռեբեբ.

Maltóito, *sm. exaction,* f. զրկանք · անիրաւ
ՏարկաՀատութիւն · պռոռ· ոռոռ· Բեռոռռ.

Maltornito, a, a. *mal poli, e. rude.* ոչ քաղ
Նաթաղուածեալ, կամ կրկնալ · Եչի Ռռբեռռ-
ռոռբ.

Maltrattaménto, *sf. mauvais traitement,* m.
Նեղեիչ · Նեղութիւն· լչկանք · Թշնամանք ·
ռեբեռոռբ· Եչնեի · Եչեռռեռ.

Maltrattáre, *va. maltraiter.* Նեղել · լչկել ·
չարչարել · Թշնամանել · Եչնեի · ռեբեռի
Վերփռ · Եչեռռեռեռեբ.

Maltrovaménto, *sm. mauvaise invention,* f.
չար Հնարք · մեղեհնաւորութիւն · ֆեՒո-
ռոռռ.

Malúria, *sf. mauvaise augure,* m. չար ըղձա-
Թիւն· ֆեՒո· Խոռեբ.

Malusáto, a, a. *mal employé, e.* ոչ բարւոք
Ի կիր ածեալ· Եչեհնեռռեռեռ ֆռոռռռռեռ.

Malúzzo, *sm.* dim. *légère indisposition,* f.
գոյզն պռռ· Խ-Եչեռ Հոբոռ.

Málva, *sf. mauve,* f. բարդենի· ազվիական ·
* մոյու· Եռռեռ կեռռեռ.
— salvatica, *guimauve,* f. տատրա · կեռռ
Խոռեռ.

Malvacéo, a, a. *de mauve.* բարդիական· Եռռեռ
կեռռեռեռ ռոռբեռ.

Malvagía, *sf. malvoisie,* f. 2 *méchanceté,* f.
ապգ ազնիւ գինւոց · 2· չարութիւն · Հռ-
Վռռեռ· Մեռեռեռ վեռոռռ · 2 · փչաՓ.

Malvagiaménte, *av. méchamment.* չարու-
Թեամբ · ապիրատութեամբ · փեՒեռեռ ·
Եբբ Իւռ.

Malvágio, a, a. *méchant, coquin, scélérat, e.*
չար · չարագործ · ապիրատ · ժանտ · ոռոռբեռ.
փեռոռ· ֆեՒո· փռ· փեռոռբ· փռոռեռռ.

Malvagi dadi, *des pipés,* m. *sorte de monna-*
ye. զանազան խորհրդեան · Խռ-
ռռռռեռ ռռբ.

Malvagióne, *sm. pendard, vaurien,* m. ապիր-
ատ · ժանտատուռ · ֆեռոռռեռռ · փռռ ֆեՒո-
ռռռռ.

Malvagità, *sf. méchanceté,* f. *malice,* m.
չարութիւն · չարամիտութիւն · ժանտութիւն ·
ապիրատութիւն · փեռոռեռռ· ֆեռոռռ · ֆեռ-
ռռեռեռ · ռեռռեռ.

Malvágo, a, a. *pressé, e.* ամենից · անե-
Ռիլի · պռռեռռռեռ· Հռռեռռեռ.

Malváto, a, a. *préparé avec l'infusion de*
mauve. չարդարեալ չրով բարդիական· Եռռեռ
կեռռեռեռ ռռռռռռռ ՒեռՒեռռ ռռռռեռռ.

Malvavíschio, *sm. guimauve,* f. տատրա ·
կեռռ Խոռեռ.

Malvedére, *va. voir de mauvais œil, haïr.*
ըռռ. ակամ Հայել · ատել · Եչի ոռեռռեռ ·
ռեկեռեռ.
— } *sm. haine,* f. ատելութիւն · ռեռ

Malveduto, } ռռեռեռ.

Malvestito, a, a. *mal vêtu, e.* ցիգտաւոր ·
Խոռ ռեռռեռռ կեռռեռ.

Malvicino, *sm. mauvais voisin,* m. չար դրացի ·
ֆեռռ ֆռռռռ.

Malvissúto, a, a. *qui a mal vécu, fâcheux,*
gnog. ցոռ· Եչի Նեռ· ռեռռ.

Malvisto, a, a. *vu de mauvais œil.* ատելեալ ·
ատելի· Խոր ոռեռռռեռ· ռեռռեռեռ.

Malvivénte, a. *libertin, e.* խառնաշփոթ ·
խառնակեցիկ· ամառակ· Եչի ռեռռ· Եչի
Նեռ.

Malvivo, a, a. *demi-mort, e.* կիսամեռ ·
Խոբ Եռռ.

Malvolénte, a. *malveillant, e.* չարակամ ·
չարացեալ · ռեռռեռ· Խռռեռ.

Malvolentièri, *av. à contre-cœur, mal volon-*
tiers. 2. *difficilement.* չարկամն · ակամայ.
2· գժտաբար · ըռռռեռ · ըռռ ռռռռ · 2· կիսա-
ռեռռ.

Malvolére, *sm. malveillance, haine,* f. չարա-
կամութիւն· թշնամութիւն. ռռեռեռռեռեռեռ.

Malvólto, a, *a. mal tourné, e.* Թեւր· ան-կարգ· Խեղ· ձեռնադուլ·

Malvolùto, a, *a. hât, e.* ատելագալ· լեռ-ոտ օշնալ·

Mámma, *sf. mère,* f. 2. mamelle, f. մայրիկ· 2. ամրիկ· Դեռն· 2. մեծ·

— del vino, *lie du vin,* f. մրուք գինւոյ· Լեռոտ Ըոբշոոո

Dar —, *faire un cadeau.* Համաւրհաճ առնել. պարգեւս տալ. Խոս խինդ. գոհանալ վերջին.

Prender la prima —, *étrenner.* սկիզբն առնել. վաճառելոյ. գնառվին շահ առաջին շահել. սկիզբն անել.

Maniata, *sf. une poignée*, f. ափ մի. պէր ալեաց.

Mancinélla, *sf. mancenillier*, m. ժանդպտիր ինձորի. վերհիսոտ ելիս. պէր ոյ պղպէսի վերհիսէի պատ.

Mancino, *sm. gaucher*, m. *որ ձախոս ձեռաւորն գործէ. ի ձախսն ձեռաւնէ յաջողակ.* * *ձախլիկ.* * *ահչիպտարօն.* օձոլո. ոսեր. վերհ.

— **manritto**, *ambidextre.* յերկրագոյց ձեռաց յաջողակ. ոսալեր օձլոս.

— **a, a. gauche.** ահչիակ. ձախ. ոձլ. հեսոբ. լեհաս. վերհ.

A mancina, *à la gauche*, *à main gauche.* *ի ձախսն. ի ձախակողմն կուսէ.* ոձլ ինոբ.

Mancinócolo, a, *a. louche de l'œil gauche.* չիլ ի ձախսն ականէ. ոձլ իհօգլոս լուլէ.

Mancipio, *sm. esclave*, m. *ստրակ. գերի.* Խոխ. հեսոբ.

Mánco, *sm. manque*, *défaut*, m. պակասութիւն. չգոյութիւն. նուազութիւն. Խոսիլ. ձմեռ. գոսոսոբ.

— **a, a. défectueux**, se. *imparfait*, e. 2. *estropié*, e. 3. *gauche.* 4. *sinistre*, de *mauvais augure.* 5. *moindre.* պակաս. ծերի. նուազ. ծերպակասաւոր. անկատար. 2. ձեռ. հաչմ. 3. ահչիակ. ձախ. 4. ձախող. չար. գաւառակար. ծերնուազական. երեւնաւոր. 5. կրտսեր. փոքրագոյն. նուազագոյն. Խոսիլ. ի խոսիլ. 2. ոսիսոբ. պէր ինոբ ի խոսիլ. 3. ոձլ. 4. պէրլէս. ոսեսրոսոբ. գոբո. գոսոխոհիլ. 5. պէրլոսոբ. պէրլոսերոբ. ալ լոսերոբ.

— *av. moins.* 2. *pas même*, *pas seulement.* պակաս. նուազ. 2. եւ ոչ իսկ. եւ ոչ. ոչ միայն. ոձլ. 2. լի լո. պէրլ. սեբէս.

Venir —, *déchoir*, *perdre de son prix*, *diminuer.* նուազել. անարգ լինել. պակասել. երեսլեցնե. խինդոբոսոն, ծերծերնեն պէրլ. պղպէս.

Venirsi —, *s'évanouir.* նուազել. ծերպակասել. * *մարմրիլ.* գոյբմե.

— male, *grâce à Dieu.* գոհանծերնեն կատաստոյ. շնորհք կատաստոյ. լեսոբոբ ևսե լոհոս.

Mandaménto, *sm. ordre*, *mandement*, m. *հրաման.* պատուիրան. երկ. գոյբոբսեսոս.

Mandare, *va. envoyer.* 2. *mander.* 3. *accorder.* 4. *jeter*, *pousser*, *lancer*, *accorder.* առաքել. յղել. արձակել. 2. պատուիրել. հրամայել. յանձն առնել. 3. տալ. շնորհել. պարգեւել. 4. արձակել. արկանել. ծերպել. վիժել. ծերլոսոբ. ևեռնեբոբ. 2. գոյբոբսոբ. շնորհոսոբ. 3. վերծոբ. ևհոսն խինդ. 4. ոձոսն. ևշեռոսոբ. պեբեռծոբ.

— a dire, *dicendo*, *mander*, *faire savoir*, *envoyer dire.* առաքել տալ. ազդ առնել. խոսոբ ծերլոսոբ. պէրծոբոբ.

— a fine, *accomplir.* կատարել. աւարտել. պէրծոբոբ.

— fuori, — bando, *publier.* բնծպղծոյցանել. ի լոյս հանել. յանդգնանել. յայտ առնել. հռչակել. պատ. ալեբոբոբ. պեբոն, եբոսոբ խինդ. ծերլոս պէրծոբոբ.

— attorno, *envoyer par-ci par-là.* առաքել այս անդր. ծերծերլոբ պերլոբ ծերլոսոբ.

— in bando, *chasser*, *bannir.* մերժել. սահմանից առնել. պարսրել. ծերլոսոբ. պէրծոբոբ. նեբ խինդ.

— per uno, *envoyer chercher qn.* առաքել զոք ի խնդիր արուեստ. պէրծոբոբ պերլոս ծերլոսոբ.

— ad, in effetto, *effectuer.* յարդիւնս անել. ի գործ դնել. ևեռ խինդ.

— ad esecuzione, *exécuter.* առնել. կատարել. ևեռ. ծերծոբ խինդ. խինդ.

— male, *dissiper.* 2. *infecter.* վատնել. 2. աւերել. ապականել. ևոբոբ խինդ. 2. ևոբոս. ևոբոսն խինդ.

— giù, *ruiner.* 2. *avaler.* 4. *blasphemer.* կործանել. քանդել. 2. կլանել. 3. համբերել. 4. հայհոյել. ևբեռոբ. ևոբոսոբ խինդ. 2. ևոսիոբ. 3. ոսոբ խինդ. 4. պէրծ խինդ.

— via, *renvoyer*, *licencier.* 2. *chasser.* արձակել. ի հրաժեշտ կացուցանել. 2. մերժել. ևոլ վերծոբ. ևն վերծոբ. ևեռոսերծոբ. 2. ծերլոսոբ.

— tra i più, *tuer.* սպանանել. ծերլոսոբոբ.

— carta bianca, *envoyer carte blanche*, *donner pleins pouvoirs* ապիսակ հանձներգ ձեռնադրով իրով. զի գրեալք անդ զոր կամի. 2. ապաւսան լինել. յանձն լինել. ալեբոբ ևոսիոբոբ ևոբոսն պէր ևոլոբ պեռոբ ծերլոբ վերծոբ. ևոլոբոբ. 2. ևոբոլոբ ոլոբ.

— alla memoria, *apprendre par cœur.* ի բերան ուսանել. ևոբոբ խինդ. ալեբոսն ծերլոսերոբ.

— sano altrui, *envoyer promener qn. s'en débarrasser.* ի բաց արձակել. հրաժարել. ևոլ վերծոբ. ալեբ վերծոբ.

— la buona, *être propice*, *aider.* հաւս լինել. օգնել. ևոսոլոբել. գոբո. ևոբոբոբել ծերոս.

— oltre, *pousser*, *mener.* մղել. յառաջ վարել. ևոն վերծոբ. ալեբոբ.

Mandarino, *sm. mandarin*, m. *նախարար*, *շահապ մեհեսպազոց.* 2ն պեր. 2ն ևալեբոբ.

Mandáta, *sf. mission*, f. *envoi*, m. առաքութիւն. արձակութիւն. ևոլալեբոս.

Mandatário, *sm. envoyé*, *mandataire.* m. պատուիրակ. գործակալ. ասպիսան. Տրամադրատ. պատուհասով առաքեալ ի կատարութիւն չարեաց. վերհոբոբ. գոբոպալեբոբ. ալեբոբ.

Mandáto, *sm. mandat*, m. 2. *mandataire*, m. պատուէր. Տրամադ. 2. պատուիրակ. գեսպան. գործակալ. 2. ևոլալեբ.

Mandatóre, trice, *s. qui envoie*, *ordonne.* առաքիչ. որ Տրամադրէ. ևոլալոսն. գործատու.

Mandibula, *sf. mandibule*, f. *Տամելիք. Տնօտ.* 2. Տամելիք ծիռնդոց. խրատարիւք մանն կոզոյ ծիռնդոց. լեհաս. 2. գոսոլ լեհաս. ևոլալեբոբ ևոբոսն գործատուական ևոբոսոյ ևոբոբ ևոլալեբ ևոբոսոբ.

Mandirítto, *v.* Mandritto.

Mandola, *sf. amande*, f. *2. mandore*, f. Նուշ. *2.* ասուիր մասամբ Հարթաքանդ. գաղթ. *2.* Ռանդոլա. գաղտնի. Գիտարա.

Mandolino, *sm. mandoline*, f. մեծ. փանդիռան. լեռն. տաղ. մեներգիչ.

Mandórla, *sf. amande*, f. *2. losange*, *rhombe*, m. Նուշ. *2.* մեծ չորքանկիւն. երկայնաձև. չորքանկիւն. ձև, նմանութիւն նշոյ. * տարածիլն. գաղթ. լեռնէ. *2.* Գաղտնի. գաղթ. գալիք. լեռներ.

Mandorlàto, *sm. lait d'amandes*, m. *2. pâte d'amandes. 3. grillage en losanges*, m. կաթին նշոյ. *2.* զանազան. կարկանդակ. քաղաք. լլլիճ ինդոյ. * Նշենկերը. * Նշանակին. *3.* Վանդակապատ Նշանկերպ (այս ինչ որ նախ ի մեռ նշոյ կամ մեռ չորքանկիւնաձև են). գաղթ. գիտարա. *2.* գաղթ էէ. գաղթ էէ Նշենկերը. գաղթ. գիտարա էէ. գաղթ. մեռ գաղթ. լեռնէ. *3.* գաղթ. գիտարա. Գիտարա. *4.* (գաղթ.) Նշենկերը. գաղթ. գիտարա.

Mandorlino, *s. a. d'amandes.* ի նշոյ. Նշոյ. գաղթ. գաղթ.

Mándorlo, *sm. amandier*, m. Նշի. գաղթ. գաղթ.

Mándra, *sf. bergerie*, f. *2. troupeau*, m. *3. troupe*, f. գոմ. փարախ. Հանդրամանի. մանկասանդ. գամիճ. *2.* Հաւատ. երամական. *3.* Ժողով. գունդ. ամբոխ. Համբոյր. Ասէր. *2.* Ծիլոն գնդիկ. գնդիկ. *3.* Ցնծութ. գաղթ.

Mandracchia, *sf. personne débauchée*, f. ապիճ. բոզ. Գաղթ.

Mandrágola, } *sf. mandragore*, f. Մանդրագոր.

Mandragóra, } * *zozyme.* * Մարգամանի. գաղթ գնդրագոր. Կնոջ պէտքս. գաղթ. Երկրագործական. Գաղթ երկրագործ. Գաղթ երկրագործ.

Mandragolàto, a, *a. oit il a été infusé de la mandragore. համեմատ մանդրագոր. Կնոջ պէտքս էէ գաղթ. գնդրեալ.* Գաղթ. գնդրեալ.

Mandriále, } *sm. gardien de gros troupeaux*, **Mandriáno**, } m. անգէտք. Հաշտարան. գաղթ. գաղթ պէտքէ.

Mandritto, *sm. soufflet*, *coup d'avant-main*, m. ապրանք. Գաղթ.

Manducáre, *va.* manger. ուտել. Գաղթ.

Máne, *sf. matin*, m. առաւօտ. պոյ. տագնապ. Da —, *le matin.* ընդ առաւօտն. ընդ պոյն. տագնապան.

Maneggévole, } *a. maniable.* ընդել. Հանդարտ.

Maneggiábile, } քաղցր. Հեզ. Գաղթէ. գաղթ. Գաղթէ.

Maneggiamento, *sm. maniement*, m. Հոգալ. գիտնալ. գաղթ.

Maneggiáre, *va. manier.* Հոգալ. Գաղթ ի ինձ. Հեռացնել. *2.* գաղթ. գաղթէ. *3.* Ի կիր արկանել. (գաղթէ կամ գործի ինչ) կրել. գաղթ. գաղթէ. *4.* Կրճտել. գաղթէ. Նուաճել. (գերիս.) Գաղթէ. գաղթ. գաղթ. Գաղթ. *2.* Գաղթ. գաղթ. Գաղթ. *3.* Գաղթ. գաղթ. Գաղթ. գաղթ. գաղթ. գաղթ. *4.* (գաղթ.) Գաղթ. գաղթ. գաղթ. գաղթ.

Maneggiársi, *vp. se remuer.* Հոգալ. Հոգալ. գաղթ. Գաղթ. գաղթ.

Maneggio, *sm. négociation, affaire*, f. *2. maniement*, m. *3.* մանէք, m. գործ. Իրք. գանգատ. *2.* Հոգալ. գաղթ. գաղթ. գաղթ. *3.* Գաղթ. գաղթ. գաղթ. գաղթ.

Mangiacávoli, *sm. mangeur de choux*, m. *կաղամբակեր*. լուհան եկեղեց.

Mangiadóni, *sm. qui prend des présents injustes*. *կաշառակերօր*. ընչաքաղց.

Mangiaférro, *sm. fanfaron, rodomont, mangeur de charrettes ferrées*, m. *ինծագան. անագաբեր. օր մեծամեծս կատրէ*. պճէտ խոսող. պերճաբլեզիկ. ֆոռֆոճոց.

Mangiaǵione, *v.* Mangiamento.

Mangiagrano, *sm. mangeur de blé*, m. *ցորեհակեր (մեր.)*. գոռ-գոռ եկեղեց. կեն-պիսիօր.

Mangiaguadagnino, *sm. qui vit de ses bras*.

Mangiaguadágno, *sm. journalier*, m. *օրապրէն. գործաւոր. վարձուորական*. կեհանքեղեց. կենաք ձեռաւոր կենաք եղ.

Mangiamento, *sm. action de manger*, f. *ուտելն*. եկեր. եկեղեց.

Mangiapáne, *sm. bouche inutile, f. fainéant*, m. *այր անպիտան. զատպարծան. անգործ. պարապորդ*. եկեղեցն ձորէ ղեր ելլ պէտէ. պէր ելլէ եկռանց. ապօր. ապօռ.

Mangiaparadísi, *sm. cafard, hypocrite*, m. *կեղծաւոր. փարիսի*.

Mangiapelo, *sm. teigne*, f. *ցեց*. կեվէ.

Mangiapépe, *sm. toucan*, m. *պղպեղակեր. ծռ.* եկեղեցեօր. պէր ոզ ծռ.

Mangiare, *va. manger. ուտել*. ճաշակել. ճաշել. 2. ճաշակել. ծամել. ապաքել. մանշել. 3. վառնել. ուտել զինւոց ապրանք. յաւիչաքակել. 4. կրճտաքել. ի բաց յապաքել (զձաղհատրս). 5. չաճել. ոգի գրանալ. չշինել. յապաքապես կամ մեկին. *պիտանել. եկեղեց. եղ. ճեհաչէլ. կիմալ. ճաշ կիմալ. 2. ճեկեղեց. եղ. կիմալ. եկեղեց. կեղեցեկիմալ. ճեհաչէլ. 3. եկեղեց. ճեհաչէլ. ուշեղեցեկ. 3. եկեղեց. ճեհաչէլ. 4. (=ամէն հարց) հաւք. ճեկեղեց կիմալ. 5. ըստ կիմալերէն ճարտանք եկեղեց. եկ ճեկեղեցեկ. կիմալ.

— a crepa pelle, *se crever de manger*. ճաճոգել. երգիճոգաքել. զրոյքաքել. ճեքեզ գոռ եկեղեց.

— in pugno, *manger un morceau à la hâte*. *ուտել պատառ մի փութ անակի*. ճեքեզ եկեղ պէր ըստ եկեղեց.

— col capo nel sacco, *vivre sans souci*. *անհոգաս, անապատուն զատրան անգոյացաքել*. ֆոյշոքել. զրոյքաչ ճարտ կեղեցեկ.

— del pan pentito, *se repentir*. *ապաշաքել*. եկեղեց, ճեկեղ ըստ.

Dar a —, dar da —, *donner à manger*. *չամրել. անազանել. բանճաքել*. եկեղեցեկ. պէր ելլ.

— uno, *avaler qn., le manger*. ճեկղել զոր. ճեղել. բանճաքել. ճոճաքել իվերայ ոգոյր. եկռեղեցեկ. ոզ ոզ եկռեղեց. զօրէ.

— uno cogli occhi, *manger qn. des yeux. աչս աքճակել. անհետաղոյ լինել*. կեղ պեկեղ.

Mangiarsi una cosa, *dissiper. վատնել*. եկռ ե լինել.

— *sm. action de manger*, f. 2. *repas*, m. 3. *nourriture*, f. *ուտելն*. ճաշակումն. 2. ճաշ. ընծիրք. կոչումք. 3. կեղեցեկ. ոմանց. եկեղ. եկեղեց. 2. վեղեցեկ. 3. եկեղ. եկռ.

Mangiáta, *sf. rassasiement*, m. *յագեցութ. զօյաւ. ճեղեցեկ*.

Mangiativo, a, *a. comestible. ուտելի. բարի ի կերակուր*. եկեղեց. եկեղեցեկ.

Mangiatója, *sf. mangeoire*, f. 2. *table à manger*, f. *մուռ*. 2. *տեղան կերակրոց*. եկեղեց. ճեկեղեց. 2. ճեկեղեց.

Alzar la —, *oter à qn. toute nourriture, tout secours*. *չառանել զկերակուրն կամ զդոյնութիւն*. ճաճեղեցեկ. եկռեղեցեկ ոեկեղ.

Mangiatóre, trice, *s. mangeur*. կերոյ. կերիչ. *ուտիչ*. եկեղեց. եկեղեցեկ. եկեղ.

Mangiatório, *sm. réfectoire*, m. *ճաշատեղ*. եկեղեց ոզոռ.

Mangieria, *v.* Mangeria.

Mangime, *sm. mangeaille*, f. *aliment*, m. *ուտելի*. կեր. կերակուր. եկեղեցեկ. ճաճեղեցեկ.

Mangióne, *sm. grand mangeur*, m. *չառապերօր. օրկրասուս*. ըշխ եկեղեց. պեկեղեցեկ.

Mangiucchiáre, *va. manger lentement ou peu. չամր կամ ապաս ուտել*. եկռեղեց եկեղեցեկ ոզ եկեղեց.

Manguárdia, *sf. indigence*, f. *կարօտութիւն*. պեզհոճեղեց.

Mangústa, *sm. mangouste, ichneumon*, m. *հնեւանդ. ոձամարտ*. ճեռ. ֆեկռեղեց ֆոռեկեղ.

Mania, *sf. manie*, f. *մոլութիւն. կատաղութիւն*. պեհեռեղեց. ոկեղեկեղեց. ֆեղեց. ֆոռոռոռոռ. ճռեկռ.

Maníaco, a, *a. maniaque, furieux, se. մոլի. կատաղի*. ոեկեղ. ոկեղեկեղ. ֆոռոռոռեղեց. պեհեռեղ.

Maniáto, a, *pr. lui-même, le même*. ոզոյն ինքն. ոզոյն. ոեկեղեկ. ե.

Mánica, *sf. manche*, f. 3. *manche*, m. 4. *fourneau à capsule*, m. 5. *troupe, bande*, f. *խեղջիկք*. 2. *խոցոտվել. պարզատ մեկեղց. պարի քաղեղց*. 3. *բանի. մեկեղ. եղոռաքաղ. մատ (պարզ.)*. 4. *Հոդ ոեզ կամ փոքրիկ ի ոեզոյ. ոզ լայն բերանով*. 5. *գուռզ զօյաւ. (եղ=ոեղ) գեղ=. եկեղ. պեհ=. ոպեղեկ*. 2. *ոեկեղ ոզոռ. ոեկեղեկ. ոեկեղեկեղ ինքն եղոռաքեղ*. 3. *ոեկ. եղոռաքեղ*. 4. *եկեղ ոեզ ոզոռ ոեկեղ եղոռաքեղ*. 5. *ոեզօրեկեղ. ոոեզեր ոեզօրեկեղ*.

Aver una cosa nella —, *avoir une chose dans la manche. ուտել ինչ ընդ ձեռասեր, ընդ խորհ իշխանութեամբ*. եկեղեկեղ. պեհեռեղեկեղ ոպեղեկ ոզոռ.

Far le maniche ad alcuna cosa, *allonger, différer. երկարել. յապաղել*. ոզոռեղեկեղ. կեհեղեկեղեկ.

Manicamento, *sm. action de manger, corrosion*, f. *ուտելն. կրծելն. խալեցումն*. եկեղ. եկեղեկ. ոզեկեղ. ոզեկեղեկ.

Manicáre, *va. manger. 2. emmancher. ուտել. 2. դնել մեզեկռ, երաժանալ*. եկեղ. 2. ոեկեղեկ. ֆոռոռեղ ֆոռեկեղ. եկեղեկեղեկ.

Manicársi, *rp. se prendre en haine. ատել զմիմեանս. օրս ունել միմեանց*. պէր պեղեկեղ ոեկեղեկեղեկեղ ինքն. պեղեկ ոոեկեղեկեղ. պեղեկ պեղեկեղ ոեզեղեղեկեղ ինքն.

Manicarétto, *sm. ragoût*, m. *համեմատք. համեղութեամբ կերակրոց. պատրաստեալ կերակուր*. ոեկեղ. եկեղեկ. եկեղեկեղեկ. եկեղեկ ոեզեղ ինքն.

Manichétto, *sm. petit manche*, m. Մեղեխ փոքրիկ. փ-ւնե-ւ ան-է.

Fare un —, *se moquer de qn.* այլասեռել. Նախատանք ընծայա. իմ. Հա-եցե-ի իմ-ին.

Manichino, *sm. petit manche*, m. 2. manchette, f. Մեղեխ փոքրիկ. 2. Ձոպք (մի կարասիոյ, չապկոց. վերջ կուտի կամ հիւսուածոց կապելու, ըստ որում ձեռքերս չապկոց առ ի զարդ. փ-ւնե-ւ ան-է. 2. Կեղ-ւնե ձեռնոցի ան-ոյ, ի ներքոյ ձեռնոցին ան-ոյ. 3. Ա. Manicotto.

Fare un —, *se moquer de qn.* կատակել. այլոյ առնել. Հա-ուցե իմ-ին.

Manico, *sm. manche*, m. 2. anse, f. Մեղեխ. բռան. Բռանկալ. գասաւական. * կոմ. 2. Ձեռքանման. անգիդք (անօթոյ). ան-է. Ել. ճ-ուլ. Հե-ուա-ւ. պ-ուճ. 2. ճ-ուլ.

Uscir del —, *se surpasser.* առաւելել. Ելանել ըստ սահմանութեան. զանցանել. Ելել-ւնե ասէ-է, ինչպես. Ելեմ-ուա-ւ իմ-ին.

Dimenarsi nel —, *branler au manche.* գործել անպակաց կամ տատանելով. Ելեմ-ւնե-ւ իւ-է նոյնպես ելա-ուել իւ ել ներգործ.

— di coltello, *manche de couteau*, m. խեցեմորթի ինչ ի նմ. Ելա-ուելոյ կարգոյց. ւ-ւնե ան-է. փ-ւնե-ւ.

Manicótto, *sm. manchon*, m. Ձեռքան Ելե-ւզանիք. արկանելի ձեռաց ի ձմերոյ. կազմած ի մորթոյ ի ձմեռնային խողովակի, յորում մերկասին ձեռս ժամուցանին գնեն Ձեռքան. փ-ւտ ե ճ-ւլ-է. Ելեմ-ւնե-ւ.

Manicóttolo, *sm. manche pendante*, f. Ելեզանիք կախեալ. * ան-է ե-ւ-ա ճ-ւլ-է, Ելե-ւ.

Manieristo, *v.* Manuscristo.

Maniera, *sf. manière.* f. 2. sorte, f. genre, m. 3. conduite, qualité, f. 4. coutume, f. usage, m. 5. grandeur, apparence. օրինակ. կարգ. *Հրամանի. 2. տպագ. * անս. * ասանձ. 3. ձեւ. պատկեր. դեմագ. տրամաբանութիւն. Հանգամանք. 4. բնաւորութիւն. կարգ. սովորութիւն. օրէնք. 5. Ա. Modo. Ելեմ-ւնե-ւ. ճ-ւլ-է. Ելեզանիք. ի-ւ. Ելեմ-ւնե-ւ. ան-է. 2. ան-ոյ. Ելեմ-ւնե-ւ. Ելեմ-ւնե-ւ. 3. Ելե-ւ. Հոգեբանութիւն. 4. Ելեմ-ւնե-ւ. ան-է. 5. ան-ոյ. Ելեմ-ւնե-ւ. Ելեզանիք.

Alla —, *de façon.* զօրէն. ըստ օրինակի. կերպ. Գնա-ւ.

Di — che, *de manière que.* այնպէս զի. որպէս զի. Ելել ի. Ելելով զի. ըստ ինչ. ան-ոյ զի.

Manierare, *va. embellir.* գեղեցկացուցանել. գամարձել. Կե-ւ Ելեմ-ւնե-ւ. Ելեզանիք.

Maniere, *sm. belle maison*, f. պարտէզ.

Maniero, *sm. château fort.* գեղջկի. գեաւղական ազնուական. տեղոյ. ֆեմա. * փ-ւնե-ւ Ելեզանիք. ե-ւ ֆ-ւլ-է գ-ւնե-ւ.

Maniero, a, *a. privé, appriroisé, e. doux, ca. docile.* ընանեցեալ. ընդել. մարդընդել. քաղցր. համբոյր (շան, այլ). * Ելեւ-է. ան-ոյ. Հա-ւնե. Հա-ւ-ւ. ւ-ւնե-է.

Manierósa, *sf. manière noble*, f. ազնուական պատկեր. չքեղ օրինակ (գործելոյ). Ելե-ւնե Ելեզանիք. գ-ւնե-ւ.

Manieróso, a, *a. poli, civil, e. doux, ce. docile.* քաղաքավարի. ազնուական. բարեվարք. * ազնուապարոյ. * քաղաքավար. Ելելե-ւ. Ելեզանիք. Ելեզանիք. Ելելե-ւ. ւ-ւնե-է.

Manifattóre, *sm. manufacturier*, m. Ձեռագործ. Հարաւար. ասաւար. արուեստաւոր. Ելեզանիք. փ-ւնե-ւ ան-է.

Manifattúra, *sf. manufacture*, f. 2. salaire, m. 3. art, m. adresse, f. 4. affaire, f. négoce, m. Ձեռագործ. գործած. գործ. յօրինուած. տարած. գործ ասացին. 2. վարձք ասաւարց. 3. արուեստ. Հարաւարութիւն. 4. իրք. գործ. Ել. Հանգիստ-ւնե-ւ. փ-ւնե-ւ. ան-ոյ. Հա-ւնե. Ելեզանիք. 2. Ելե-ւնե-ւ. ւ-ւնե-է. 3. ան-ոյ. Հա-ւնե. Ելեզանիք. 4. Ա. Ելե-ւնե-ւ. ւ-ւնե-է.

Manifestamènte, *av. manifestement.* յայտնապէս. Ա. Ելեմ-ւնե-ւ. ան-է. Ելեզանիք.

Manifestamento, *sm. manifestation, déclaration*, f. յայտնութիւն. գիշան Ելեզանիք. Ելեզանիք.

Manifestáre, *va. manifester, découvrir.* յայտնել. յայտ առնել. ի վեր հանել. Ձանուցանել. գիշան. * ան-է ե-ւ. Ելեզանիք Ելեզանիք.

Manifestazióne, *sf. manifestation*, f. յայտնութիւն. գիշան Ելեզանիք. Ելեզանիք.

Manifésto, a, *a. évident, clair, e. manifeste.* յայտնի. Ելեզանիք. ձանուցեալ. ծանօթ. երեւելի. գիշան. * ան-է ե-ւ. գիշան. ան-է. Հա-ւ-ւ. Հա-ւնե.

— *sm. relation*, f. *rapport*, m. 2. *manifeste*, m. 3. *passavant*, m. գրուացք. պատճառ. պատճառութիւն (պատճառելոյ). 2. գիր յայտնութեան. յայտարարութիւն (Ելեզանիք). 3. Ձուարճալի գրամաձի ի ձայնարկելն անգուանանելոյ գմանաւոր. Ելեզանիք. Ելեզանիք. 2. գիշան. * ան-է ե-ւ. Ելեզանիք. Ելեզանիք. 3. Ելե-ւ. Ելեզանիք Ելեզանիք.

— *av. clairement.* յայտնապէս. * Ելեզանիք.

Maniglia, *sf.* (*bracelet*, m. 2. *traverses* de Manigliére, *sm.*) *la scie*, f. pl. 3. manille, f. 4. mains, f. pl. ապարանջան. 2. Մեղեխ ագռաի. 3. կռան (ձարտար ի խաղս ինչ). 4. լարք փողոն կառաց. պ-ւնե-ւ. 2. փ-ւ-ւնե-ւ ան-է. 3. (ձ-ւ-ւնե) Ելեզանիք Հա-ւ-ւ. 4. ան-ոյ Ելեզանիք պ-ւնե-ւ.

Manigoldo, *sm. bourreau*, m. 2. *fripon fieffé*, m. գահճի. 2. խեղ. սառնակ. Ելելե-ւ. 2. ւ-ւնե-է. Ելեզանիք.

Manigoldóne, *sm. grand coquin*, m. չարեսցացասպան. ապիրատ խեղ. ան-ւնե. ան-ւնե-է ւ-ւնե-է.

Manimésso, a, *a. entamé, e. (chose) dont on a commencé à se servir.* Ձեռն ապրեալ. սկսեալ ի գործ առել. Ել ան-ւնե-ւ. ֆ-ւ-ւնե-ւ գ-ւ-ւնե-է.

Manina, *sf.* (dim. *menotte, petite main*, f.

Manino, *sm.* Ձեռն փոքրիկ. փափկիկ. * ֆ-ւլ-է. փ-ւնե-ւ Ել. գ-ւնե-է Ել.

Manincónia, *ecc. v.* Malinconia, *ecc.*

Manipolare (soldato), *sm. simple soldat*, m. անագր. լոկ, սակաւգոն զինուոր. վաշտական. գ-ւ-ւնե Ելեզանիք.

— *va. faire une manipulation, composer.* գործել. յօգել. կազմել. Ձեռագործ. Հաստել (գնդաւ). (Ելեզանիք) Ելեզանիք. Ելեզանիք Ելեզանիք.

Manipolário, *sm. manipulaire*, m. պետ (շաբերի) զօրագ. (Ել-ւ) գ-ւնե.

Manipolazióne, *sf. manipulation*, f. գործելի Ձեռագործ (գնդաւ). Ելեզանիք. Ելեզանիք Ելեզանիք.

Manipolo, *sm. poignée*, f. 2. *manipule*, m.

օրսաւի միով ափով. քուռն մի. 2. բազկաց ուրար. *գանդ մի, հարեւր մի զօրաց· ութ հնգեակ. ութ խումբ. 2. ելլալ· դաշտաձիով. 3. դեղչիով. իւրաքանչիւր։

Maniscálco, sm. maréchal-ferrant, m. m. pmckeunuu ap pbiekuէ երկսին յոտս գոմաւոյց· կամ բժիշկ գրաւոյց· նալբնդով. ոտի հեծիչ։

Manna, sf. manne, f. 3. nourriture exquise, f. 4. javelle de blé, f. sing. մանանայ. 2. գազպէն. 3. ագնիւ կերակուր. 4. որպ. խուրձն ցորենոյ. գնեն. 2. ծառոյ ինչ հեղուկ ընկալ· գոյր գոյր գոլը. 3. լեռնէ իսաոյ. 4. գոյր ոսկի տեղին։

— d'incenso, la partie la plus pure de l'encens. ագնիւ, անխառն մասն խնկոյ· ինչ. խառն. ինձ տուն տիկնոջը։

Mannája, sf. hache à couper la tête, f. 2. hache, f. սակր գաղձոյ· 2. տապար· ճեկլը գուխոյ. 2. գալիս։

Mannáro (lupo), sm. loup-garou, m. մարդ գայլացեալ· ղիւտ· գոռտ գնդեղբօր։

Mannerino, sm. mouton, m. 2. porc, m. պասրատ խոյ մորեղ. 2. խոզ մորեղ· ութիչ ընկնդիլ ձուլ. 2. ընկնդիլ ծնօսալ։

Máno, sf. main, f. 2. main, aide, assistance, f. 3. main, f. côté, m. 4. main, écriture, f. 5. main, f. pouvoir, m. disposition, f. 6. qualité, race, f. 7. certaine quantité, f. ձեռն. 2. ոյնոսեմ ձեռն. ճարկուիլ· 3. կողմ. կոյս· 4. գիր· ձեռնադիր· 5. իշխանութիւնն. զօրութիւնն· կարգադիւնն· 6. ՀանգամանՔ կենաց· ասուհան· կարգ· 7. ճիւ ինչ չափ. բազմութիւնն· եղ. սեռ· ի ներ· 2. եռաչափ· եռակերն· 3. ինքոյն· 4. եւ եռաչուչ· եռին· 5. գեղչիկն· գեռասպեն· 6. հաւ· ոչիցեցեն· սեռերեն· ներեռեղ· 7. հնչասք· սեռերեն։

A —, par élection. 2. avec art. 3. avec fraude, sous main. ընտրութեամբ· 2. արուեստիւ· հաւատարմութեամբ. 3. ծածկաբար· խորհրդաւոր իւր. 2. հարկիցեն իւր. 3. եւ սեր ինչոսան· հիւր իւր։

Per —, par le moyen. ի ձեռն· եւքիւր։

Datemi —, aidez-moi. տուր ինձ ձեռն· ձեռնտու լեր· եռոչար իւրիւ։

— morta, (t. di legis.) main-morte, f. անգարձ ինչք ; չտարարանի պարք (եկեղեցեաց, վանաց)· ներե սեռնեալ· ոչիչ գեռ։

Piega a — manca, tourné du côté gauche ou à la gauche. յաջեակ կոյս գարձեալ. ի ձախակողմն· ոձս ճուլոս· ոձս սեռնեռեռեռ։

A prima —, ici près, à deux pas d'ici. առաջին· մերձ· առ ոչինչ· լոռոռռռ· եռի սոռնեռ։

Uomo alla —, homme poli, traitable. այր բարեկրթ, քաղաք· հնակիր· լռիկն սոռե։

Di — in —, successivement. սակաս առ Ա — ս —, խակաս· կարգաս· մի քան միմիչ· սոռ ոռոռ· սեռեր սեռեր։

A man salva, sans danger, sans risque. անվնաս· անարատ· ինչնեռեռեռ· սեռեռեռեռ։

A — chiusa, les yeux fermés. կուռբարբ· սեռ ինչ։

Di lunga —, depuis longtemps. ի բազմից հետէ· ցմեռան սեռոռ։

Armata —, les armes à la main. գինւոյ զօրաց· զէն ի ձեռին· նիւթակիռ էին· ռիւռնէր։

Aver la —, avoir le pas ou avoir la main (au jeu). առաջին լինել (ի խաղս)· (ոռաչռա) ինչ ունել։

Aver la — larga, être libéral. առատաձեռն լինել· ձեռնբաց ոլնան։

Dar — di passo, céder, céder le pas. տեղի տալ· ետեռաչնել· եւ վերին· սեռ վերին։

Dar la —, épouser. 2. promettre. 3. prêter la main. խոսել ի ինչնեռ. 2. խոստանալ· 3. ձեռնտու· գործակից լինել· նիւռնեռ ինչոսան։ 2. սեռեռ վերին· 3. խոռոռնել ոլնան։

Dar, mettre, por —, commencer. սկսանել· ձեռն մխել· քուռն Հարկանել· եռ ռոռռռռ· ռոռռռռ։

Menar le mani, voler avec adresse. 2. se háter. ճարպարութեամբ գործալ· 2. ձեռնիչ· ոռոռռռ իւր ոռոռռ։ 2. ոճիւր իմիռ։

Far toccar con —, démontrer clairement. ցուցադր ցուցանել· ցայտնի առնել· ոռի· սեռոռ ինռոռռռեռ· սեռոռնեռ ոռոռռռ։

Uscir di —, échapper. 2. perdre. ելանել քան ձեռս. 2. պակասել· եռոռեռ ոռոռռռ։

Fuor di —, éloigné, lointain, e. հեռագիալ· ռոռռռ։

Venire alle mani, combattre, en venir aux mains. 2. commencer. կռուիլ· կռռռիլ· *ձեռնիռռիլ· 2. սկսանել· ձեռն սկսանիլ· սեռոռնեռռեռ· եռոռեռ։ 2. ոռոռռռեռ։

Far man bassa, faire main basse. սպառսպառ· անխնայ կոտորել· չխնայել· ճնշմամբ· ճռռռռ ճռռռռ ոռոռռռ։

Star colle mani alla cintola, demeurer les bras croisés. ձեռն գէրբ պրկալ· կալ· գասարի կալ· եռ եռ եռոռեռ· ոռեռ ռոռռռ։

Alle mani, int. vite! courage! allons! արի· արի· քաջ լեր· ով խոհ· ինչ ոռ։

Giuocar, lavorar di —, voler. գործալ· ոռոռռռ։

Cavallo di —, cheval de main. ձեռպէ ի ձեռին· ոռոռռռ ոռ։

Manoále, v. Manovale.

Manomésso, a, a. entamé, e. սկսեալ· ձեռն պրկալ· եռ ռոռռռոռռ· ոռոռռռռեռ։

Manométtere, va. entamer. 2. maltraiter. 3. abattre. 4. mettre en liberté. ձեռն պրկանել· քուռն ցոյսանել· սկսանել, ի գործ անել· սկիզբն առնել· Հասանեցուլ (գիսաւ կամ բաժանալ գիսաւս գերաց)· 2. Հարկանել· ետեռնեռանեռ· 3. խանգարել· ապականել· 4. ազատ գրել· ազատել ի ծառայութենէ։ ֆասլանցուլ· (գեղ. ինռեռոռռռ) սեռոռեռ (եռռռռ ինռոռռռռռռ) ոռոռռռ ոռոռռռռեռ· 2. ինռոռռռ· ոռիռռ ռեռռռռ· 3. գեռռռռ· ոռեռռռռ ինռռռ· 4. եռեռռեռռեռ ոռոռռ ինռռռ։

Manópola, sf. gantelet, m. հրկաթի ձեռնբ. 2. մուշկրկեն ձեռնբ· սեռոռ եռոռեռռեռ· 2. ինռոռռռ եռոռեռռեռ։

Manoscritto, sm. manuscrit, m. մատեան գրեալ· ձեռագիր· եւ եռոռեռռեռ· գոռոռռռռեռ ոռիռռ։

— a, a. manuscrit, e. ձեռագիր գրեալ· եւ եռոռեռռեռ· գոռոռռռռեռ։

Manóso, a, *a. maniable, doux, ce. կակուղ, փափուկ, ապրիս (մասի)* · եղչախ · խոհ (ըզեա)·

Manotenènza, *v.* Manutenzione.

Manovalderia, *sf. tutelle, f. խնամակալութիւն կամակոց · պատան խնամակալի կամակոց · գործոյ վարձկանի*

Manovaldo, *sm. curateur des femmes, m. խնամակալ կամակոց · վարձկան · գործաւորաց · ծառայ ոմն նոցա·*

Manovale, *sm. manœuvre, aide-maçon, m. աւազակ · գործաւոր · բեղնիքոյ · ըզբաւոյ ·*

— *a. manuel, le. ձեռագործ · ի ձեռն·*

Manovella, *sf.*) *levier, m. լծակ · ձող ·*

Manovello, *sm.*) ·

Manovra, *sf.* (t. di mar.) *manœuvres*, f. pl. *2. manœuvre*, f. *պարագայ նաւոյ · 2. գործք, վաստակ նաւասանաց · ի ձեռն իմն · 2. ի ձեռինէ իւրմէ ·*

Manovrare, va. (t. di mar.) *manœuvrer. յարմել, ձգել զպարանն ի նաւս · ի ձեռն հանել զբաւ ·*

Manrovèscio, *v.* Marrovescio.

Mansarda, *sf.* (t. di archit.; maniera di tetto piano nel colmo, e quasi a piombo ne'lati.) *mansarde, f. comble, toit en mansarde, m. մանսարդեան տանիք · միաշարի ձեւոյն · համառօտ տեսի·*

Mansáre, va. *apprivoiser. ընդհանրացանել, ի համերայ տալ · սանելացուցանել ·*

Mansionário, sm. *chapelain, m. պատուիրակայ պաշտօնեայ · սիւնեցւոց եկեղեցւոյ · սիւնեցւոյ գործակատար ·*

Mansióne, *sf. demeure, f. բնակութիւն · իջուած · տեղաւոր · գոնաւ ·*

Mánso, a, a. *privé, e. doux, ce. ընդել · համերայ · սանելի (հողմն)·*

Mansuefare, va. *adoucir, apprivoiser. ընդելացուցանել · ի համերայ տալ · սանելացուցանել · ի համերայ տալ ·*

Mansuescere, va. *s'adoucir, s'apprivoiser. զգոնանալ · ի համերայ գալ · սանելանալ · ընդելանալ ·*

Mansuetamente, *av. doucement. հեզաբարեմտաբար · զարդարեալ հեզութեամբ · մեղմական զգոնութեամբ · հանելիելիաբար · ընդելաբար ըստ · ողոքանալ ինչ · նահանջ ·*

Mansuèto, a, a. *affable, humain, e. հեզ · զգոն · համեզարար · համերայ · զարդար · մարգասէր · հանդիպ · հանելիօ · փափկալի · համեմատ · ընդել · սանելի·*

Mansuetúdine, *sf. douceur, mansuétude, f. հեզութիւն · համեզարասիրութիւն · զարդարութիւն · հանդիպութիւն · հանելիութիւն · ընդելութիւն ·*

Mantacáre, va. *souffler. փչել, արձակմանել, փռոիլ · տեղի՛ւ տեղի՛ւ ·*

Mántaco, sm. *soufflet à souffler, m. 2. pou-mon, m. փռոիլ · 2 թոք · տեղի՛ւ · 2 · ոտ գիւղ ·*

Mantèca, *sf. pommade, f. խնդորական եւղ, ապեղանի · խոտաճաւ ·*

Mantellàccio, sm. *mauvais manteau, m. գնաւ վերարկու · ցենաւ գաբաւ ·*

Mantellare, va. *courrir avec un manteau. 2. fig. déguiser, farder. ծածկել վերարկուաւ · 2· բարեկիր · պատրաստել · ծածկել · գեղ · գեղաւորաւ եղբարկ · 2. (ի՛՛՛՛՛՛՛՛՛) գեղախորհ, եղբարկ ·*

Mantellársi, *vp. se couvrir d'un manteau. 2. s'excuser. վերարկու արկանել · 2· ծած-կել զյանցանս իւր · գեղաւոր լինել · 2· ՛՛՛՛՛՛՛՛ գեղախորհ ·*

Mantellétta, *sf. camail, mantelet, m. մէջտեղակ պարբանի, եկեղեցական) · հանգերկ ·*

Mantellétto, sm. dim. *petit manteau, m. 2.* (t. di mil.) *mantelet, m. փոքրիկ վերարկու · 2· պատնէշ ինչ · տեղաւոր գեղարդ · 2· պատ-ուոյ փեղկեր ·*

Mantellina, *sf.* dim. *petit manteau, m. փոքրիկ վերարկու · տեղաւոր գեղաւոր ·*

Mantellino, *sm. voile, rideau, m. 2. petit manteau, m. քող երեսաց · 2· վերարկու փոքր· (ՆԱՆԷՐ) եերեսեան · 2· տեղաւոր գեղաւոր·*

Mantello, *sm. manteau, m. 2. fig. prétexte, m. excuse, f. 3. robe, couleur du poil du cheval, f. անձեռն վերարկու · կրկնոց · ենթկոց · ապիկոց · արկանելի · լաւրիկ · 2· պատրուակ պատճառանաց · 3· գոյն ձիոց · գեղաւոր · ենթաշեան · ապիկ · հանդեր · 2· եղանբոր · գեղեանդ · (՛՛՛՛՛՛՛՛՛) · 3· ՛՛՛ եերանկ ·*

Mutare, rivolger —, *tourner casaque, changer d'avis· փոխել զկողմնորդս · ՛՛՛՛՛՛՛՛՛ ·*

Mantelluccio, sm. dim. *petit manteau, m. վերարկու փոքր · տեղաւոր գեղաւոր ·*

Mantenènte, av. *tout-a-coup. իսկոյն · անկաւ ·*

Mantenére, va. *maintenir, conserver. 2. soutenir, nourrir. 3. soutenir, défendre. պահել · 2· սնուցանել · պահել · 3· պաշտպանել · պատրանել · ոտքանոտ · 2· գոհանել · գեղեանդ · 3· եղբարկ · ոտքանոտ ·*

— la parola, *tenir sa parole. պահել զխոստումն, զբան · տեղաւորեան եեղանկ ·*

— in isola, *tenir en suspens. վճռագործի եեղոյսն · յապհանել ինչ · հասուկեբոյ պրանոքոյ ·*

Mantenérsi, vp. *subsister, vivre. կեալ · տեւել · բաւել · կալ ՛՛՛՛ · գոյ-նալ · գեղանկ ·*

Mantenimento, *sm. maintien, m. 2. subsistance, f. պահեստ · պաշտպանեցիկ · 2· սիկ · պարէն · նպար · ոտքաւոր · հոգեգեղ · հնձեղ · 2· նոքաւոր · ենթկոցեան ·*

— in possesso, *maintenue, f. հաստատութիւն ի սեպհականութիւն · եղանկ · ՛՛՛՛՛՛՛՛՛ ·*

Mantenitore, trice, *s. conservateur, trice. պահպանող · որ պատրաստէ · ոտքաւոր · հնձեղ եղեն·*

Mántice, *sm. soufflet à souffler, m. 2. fig. instigation, f. փուքր · 2· ենթագրութիւն · գրգռութիւն · տեղեան · ոնի · 2· ենիւ · ենթկոյն·*

Manticiáro, sm. *faiseur et vendeur de soufflets, m. գործաւորանի, գործել փղոց · տեղեանեան ·*

Manticóra, *sf. sorte d'animal (fabuleux). գազան ինչ (բան առասպելաց) · ՛՛՛՛ եոք ոնբ հայկեան·*

Mantíglia, *sf. mantille, f. արկանելի ոսոց կանանց · ոնբեանեանբոյ ՛՛՛՛՛՛՛ ·*

Mantile, *sm. nappe grossière, f. սեղանի պատ. սեղանոյ · Տաւն փռոց · եղան ՛՛՛՛՛՛՛ ·*

Mantino, *sm.* dim. *petit manteau*, m. փոքրիկ վերարկու. ◆ Նաև՝ թաղիք.

Mánto, *sm. manteau*, m. 2. *mante*, f. 3. fig. *prétexte, voile*, m. վերարկու. ◆ Կրնոց. Ներքոյ արկանել զայրի. 2. անձին վերարկու կամանդ. 3. պատրուակ. պատճառ. ◆ Հոգեւոր. Խոհանոց. Հանդէս. Գետնոյ տնիկ. 2. ֆերմեճ. տիկնիկ Հանդուցեալ. 3. Եղէգեր. դերձակ. (Համանուն)

Mantóre, *av. souvent.* առէպ. ըստ սերոյ.

Mantrugiáre, *va. chiffonner.* անգգայ ըստ բանել, չոչաքել. Եղոչելել.

Manuále, *a. e sm. manuel, le. 2. de main. 3. manuel*, m. Ձեռագործ. Ձեռակերտ. 2. Ձեռին. Ձեռաց. 3. առՁեռնպատրաստ. փոքր գիրք. ◆ գրքոյկ. Ել ելլէ. Խոյնս. 2. Եկեղեցի Հանդէս. 3. տիճնոցիչք. Ել տիճնոց.

Manualmènte, *av. manuellement.* ձեռքագիր. Ձեռագիր. Ել ելլէ.

Manúbrio, *sm. manche*, m. ձեռին. ◆ Նաև փոքրիկ. տիւնէ ել. ցօ՜ն ել.

Manuccára, *va. manger. mordre.* Եղեցնել.

Manúccia, *sf.* dim. *petite main, menotte*, f. Ձեռն փոքրիկ. տիւնէ ել. ցօ՜ն ել.

Manumissióne, *sf. affranchissement*, m. *manumission*, f. զգալուն թիւն ի ծառայութենէ. Նէ. ազատելէ.

Manuscritto, *v.* Manoscritto.

Manuscristo, *sm. sorte de confection*, f. տգղ ինչ կասպի. պէս ոչ բերելէ.

Manutenzióne, *sf.* (t. di leg.) *manutention*, f. Հաստատութիւն ի պահել ինչ. պաշտպանութիւն ի գոստատել չոհնել ինչ. Խոյնք բաշ. Հոգս.

Manuvaldería, *sf. tutelle*, f. խնամակալութիւն. Հանելէ. Հեծանել.

Manúzza, *sf.* dim. *menotte*, f. փոքրիկ Ձեռն. տիւնէ ել.

Mánza, *sf. maîtresse*, f. սիրելի. Հալաքս.

Mánzo, *sm. jeune bœuf*, m. զուարակ. ընդհատ. Ռօռոս. Ելլ.

Manzótta, *sf. génisse*, f. երինջ. Ելլ.

Maomettáno, a, *s. mahométan, e.* մահմետական. մահմետականի. գիտ.

Maomettísmo, *sm. mahométisme*, m. մահմետականի օրէնք. Տանիայ կրօնք. ◆ մահմետիզմ. Խոյնք. գիտ.

Maóna, *sf. mahonne*, f. Նաւակ ինչ. Նաւակ.

Mappamóndo, *sm. mappemonde*, f. պատկեր աշխարհի. Համառաւած պատկեր. տախտակ. տախտակ երկուց կիսանդիսից աշխարհի. գիտ.

Marabúto, *sm. marabout*, m. պաշտօնեայ կրօնից Տաճկաց. պաշտօնեայ պաշտամարանի Տաճկաց. 2. առաջնոյ ինչ պատերազմին Նաւուց. գիտ.

Marachélla, *sf. espion*, m. 2. *espionnage*, m. 3. *fraude, tromperie*, f. գէտ. լրտես. 2. լրտեսութիւն. 3. Նենգ. գող. խաբեութիւն. Խօզմիս. Տ՜՜՜՜՜. 2. Խօշլէսիլէ. Տ՜՜՜՜՜. 3. Հիւթ. ալ. Հիւթեռ՜ելէ.

Maragnóla, *sf.* meule de foin, f. դրասնէ. բարգ խոտոց. պէ՜ռնէ օի Եշելէ.

Maráme, *sm. rebut*, m. *épluchure*, f. 2. *tromperie, fraude*, f. 3. *abondance*, f. յոտի յոտին. յոտագոյնն. խոտանեն. ընկերգին ինչ. անպիտանգին. 2. Նենգութիւն. խաբեութիւն. 3. լիութիւն. առատութիւն. ◆ Հրնդիս. Լէի Խոյնս. Եշելէ. Եշելէ. Ելլ. Եշելէ. ալ. Եշելէ. 3. գոլ ելլ.

Marángone, *sm. plongeon*, m. 2. *plongeur*, m. 3. *compagnon menuisier*, m. Հոգաժող. 2. լուզող. 3. Հիւսան ստեղ. Հիւսան առաւ. Հիւսան. Խոյնս. 3. Ելլ. Ելլ.

Marascá, *sf. griotte, cerise*, f. Հալիք ի՜ծ ան Ելի. ◆ բալ. Ելլէ. Եշելէ.

Marásmo, *sm. marasme*, m. *consomption*, f. մաղանիա. Հիւծանիա. ◆ Հալակերութիւն. լռանալանիա. Երկնէ Խոյնս. Եշելէ. Ելլ.

Maravíglia, *sf. étonnement*, m. 2. *merveille*, f. զարմանք. զարմացումն. Հիացումն. զարմացանք. 2. զարմանալիք. զարմանելիք. (t. dʼâr.) Հրաչալիքդ. լռելն. Ելլ. Եշելէ. 2. Եշելէ. գ՜ելէ.

A —, *à merveille.* զարմանելապէս. քաջ. գեղեցիկ. բարեաբ. Եշե ելլէ. Եշե ելլ. Եշելէ. լռելն. Եշելէ. Եշելէ.

— di Francia, *balsamine*, f. անուշ ծառ. գեղ. Եշելէ.

— di Spagna, *amaranthe*, f. անմառամած ծառ. գեղ. Եշելէ. Եշելէ.

Far, recar —, *étonner.* զարմացուցանել. Հոգոյն գեղել. Հոգոյնելի գործել.

Farsi —, *être surpris.* զարմանալ. զարմանալ. լռելն. Եշելէ. Եշելէ.

Far maravíglie, *faire des prodiges.* զարմանելիս գործել. գ՜ելէ. Եշելէ.

Far le maravíglie d'una cosa, *louer, vanter.* գովել. գոռասուել. Եշելէ. Եշելէ.

Maravigliábile, *a. étonnant*, e. զարմանալի. Եշելէ.

Maravigliamènto, *sm. admiration*, f. զարմանք. Հիացումն. լռելն. Եշելէ.

Maravigliáre, *va.*) *s'étonner, être surpris.* Maravigliársi, *vp.*) զարմանալ. զարմանալ. Հիանալ. սքռանալ. լռելն. Եշելէ. Եշելէ. Եշելէ. Եշելէ. Եշելէ.

Maravigliévole, *a. merveilleux, se.* զարմանելի. Եշելէ.

Maravigliosamènte, *av. merveilleusement.* զարմանելապէս. Եշելէ. Եշելէ. Եշելէ.

Maraviglióso, a, *a. admirable, merveilleux, se.* զարմանալի. զարմանելի. լռելն. Եշելէ.

Márca, *sf.* coutrée, f. *pays*, m. 2. *marque*, f. *signe*, m. 3. *sorte de monnaie*, f. մարդ. աստիճան. երկիր. աշխարհ. կողմ. Նահանգ. 2. Նշան. Նշանակ վաճառաց ապրանքից գրչիս. գրելն ստակի գան. եւ գալ ինչ նոյնպիսիս. 3. դահեկան ինչ արծաթի կամ ոսկի. Եշելէ. Հիւսելէ. Եշելէ. 2. Նէլ. ալ. Եշելէ. 3. Եշե ոչ Եշելէ.

Marcáre, *va. marquer.* 2. *confiner à.* Նշանս գնել. Նշանակել. 2. աստիճանդ. աստիճանակից լինել. Նէլ. Եշելէ. Եշելէ. 2. Եշելէ. Եշելէ.

Marcassíta, *sf. marcassite*, f. լուսաց քար. Եշելէ. Եշելէ. Եշելէ. ընելէ.

Marcessíbile, *a. qui se corrompt, corruptible.* Փաոաճարշամ. Եղծական. ապական-ացու. Լռե-ոտ ՈՒՆԸ. Ա-ՐՈՒԹ-ԼՈՐ. ԱԵԼԻՔ.

Marchésa,) *sf. marquise*, f. մարքայուհի

Marchesâna,) ԿԻՆ. Հաշտ ասիկին. Մարեց ՀԱՆԸՆ

Marchesáto, *sm. marquisat*, m. երկիր. վիճակ մարքայուհի. մարքայությունն. Մարեց-ԼԻՆ. ՊԵՐՏԱՆԼԸՔ. ԱԵՐՈՒԹՈՒ ՊԵՒԼԻՔ. Մարեց ՀԱՆԸՆ.

Marchése, *sm. marquis*, m. 2. *mois*, m. pl. մարքայ. ասՀանական. կուսակալ. շահաստան. 2. օրէնք կանանց. Մարեց. ՊԵՐՏԱՆ. ՊԵՐՈՒԹ ՊԵՒԼ. 2. ՏԻՆՈՒՆԸ.

Marchesíno, *sm. jeune marquis*, m. չահՀասակ մանուկ. մարքայնի որդի. ՄարեցՈՒՆԸ.

Marchiâna, *sf. sorte de grosse cerise*, f. Հալեք ԻՒՑ ՄԵԾ. ՊԷՐ ՈՅ ԻՒՐ ՊԵՐԸ.

Essere —, parere —, *être, paraître un peu fort.* ասկարիկ մի Ելանել քան չափ. փոքր մի ուժի քան զԻՆՔ ԼԻՆԼ. ՊԷՐ ՈՂ ՉԵՆԵՐԸ ԱՆԻՒԱՒՈՒԹ ՊԻՆԵՒ ՏՀՀԱ.

Marchiare, *va. mettre une marque, marquer.* Նշանս գնել. Նշանակել. գրոշմել. ՆՇԱՆ, Նիշ ՓՀՀ.

Marchío, *sm. empreinte, marque*, f. *signe*, m. Նշան. Նշանակ. գրոշմ. Խարան. ՆՇԱՆ Նիշ ՓՈՒՆ.

Marcia, *sf. pus, virus*, m. 2. *marche*, f. Թոռաք. 2. չոր. խաղաց. գնացք գօրաց. ԵՐԲ. 2. ՈՒՐԻ ԼԻՆԼԻՆ. ԼՈՒԱԼԻՔ.

Marciapiède, *sm. trottoir*, m. գոք փողոցաց. * *մայն*. * *երկի*. ՓՈՍՏԸՐ.

Marciáre, *va. corrompre, pourrir.* ապականել. փտել. ՆեՀԱԼ. ԼՒՐԻՒԲԻՒԲԵ. ՊԷՐԱՒԻ ՀԱՆԵԼ. — *vn. marcher, partir. խաղալ. գնալ. լուծել. երթալ. ՄԱՐՏ. ԼՒՐԻՒԲԻՒԲԵ. ԼԻՆԵԼ.

Marciáta, *sf. marche*, f. չոր. գնացք գօրաց. 2. *promenade*, Նուագ լուծելոյ գօրաց. ԼՒՐԻՒԲԻՒԼ. ՀԱԼԵՔՆԵՐ. 2. ՀԱԼԵՔՆ ՀԱՈՒՔՆԵՐ, ՓՈՍՏԻՒԲ.

Marcído, a, *a. pourri, corrompu, e. 2. enivré, e.* Թոռաքալից. փուտ. ՆեՀԱԼԱ. 2. ԱՐՔԱՒ. ՆՐԱՆ. ԼՒՐԻՒԲԻՒԲԵ. 2. ՈՒՐԻ.

Marcigióne, *sf. pourriture*, f. փուտ. ՆեՀ-ապականութիւն. ԼՒՐԻՒԲԻՒԲԵ. ՊՂՏՈՒԹԻՒՆ.

Márcio, *sm. le double*, m. երկապատիկ արժամի (ի խաղալ. ՕՂՈՒԹԻՒՆ) ԻՒՐ ԳՈՒ ՈՒԼԵՔ.

Cavare del —, uscir del —, *obtenir une chose pour la première fois.* ըմբռնել. Հասանել, առանալ առաջին անգամ. ԻՒՐ ՈՒԲԵՒ ԳՆԱՆՈՒԹ, ԻՒՐԻ ՀՂԱՒ.

— a, *a. pourri, carié, e. 2. corrompu, gâté, vicié, e. 3. vil, e.* Թոռաքալից. փուտ. փտեալ. ՆեՀԱԼԱ. 2. ապականեալ. յոռի. փտաՀոտ. 3. անարգ. արՀամարՀ. գՀՀՀ. ԼՒՐԻՒԲԻՒԼ. ԼԻՆԵԼ. ԲՕՀՀՈՒԼ. 2. ՊՂՏՈՒԼԱ. ՖՂՀԱ. ՊԵՐՈՒԹ. 3. ՅՕՐ. ՈՒԼԱՔ.

A — dispetto,) *malgré, bongré malgré.* A marcia forza,) ակամայ. ԻՒՐ ԿԱՄԱՆ ԻՒՐ ակամայ. ՊՂՐ ՈՒԼ. ՆՈՒԲԵՐ ՆՈՒԻՒՆԸ.

Marcióso, a, *a. virulent, e. Թոռաքալից.* ՒՐՒՆ.

Marcíre, *vn. se gâter, pourrir. Թոռաքալ.* ապականիլ. ՒՐՒՆԼԻՒԹԻՒՆ. ՀՒՒԼ. ՆեՀԱԼ. ապականԻԼ. ՒՐՒՆԼԻՒԹԻՒՆ. ԼՒՐԻՒԲԻՒԲԵ. ՊՂՏՈՒԼԱՑՈՒՑԱՆԵԼ.

Marcitójo, *sm. pourrissoir*, m. ակոի փակոյ Հնամի կաւաց կամ ՆիՀոց քաղաքաՀ. * *փուռաքար*. ԼՒՐԻՒԲԻՒԲԵ ՆԱՒ ՊԵՂԵՐ ԼԻՐԻՒԲԻՒԲԵ ԻՒՐ.

Marciúme, *sm. pourriture*, f. 2. *bassesse*, f. Թոռաքալ. ՆեՀ. ԼՐՐ. փուտ. 2. անարգութիւն. գձուձիւն. ՒՐՒՆ. ՆիՀՐՈՒՆ. 2. ՅՕՐԼԻՔ. ՒԼԱՔԼԻՔ.

Márco, *sm. un marc*, m. 3. *marque*, f. *signe*, m. գաՀեկան ԻՒՐ արժամի կամ ոսկի. 2. ՆԼՒ ՀԱՐԻ. ՀԱՐԱՒԱՆԱ ԱՒԻՀ. 3. Նշան. Նշանակ. գրոշմ. ՊՂՐ ՈՅ ՈՒԼԻՔ ՒՈՒՈՒ ՒՆՔ-ՈՒԼԻՔ. 2. ՒՐՒՆԼԻՒԹԻՒՆ ՊԵՐՈՒԹ. 3. ՒՐՒՆ. ՒՈՒՆԻՒՆ.

Marcorélla, *v.* Mercorella.

Máre, *sm. la mer*, f. Ծով. Համաապատ. ՊԵՒԼԱ. ԴՈՂ. ՊԷՐԸ.

Marèa, *sf. la marée*, f. խաղաց ծովս. ածել եւ Դադարել ջուրց. * *մակընԹացութիւն, տեղապատկութիւն*. Փոփ ի ՏԷՐ. ՊԵՒԼԻՆ ՊՂՐԵԼ ԵՒՒԼԻՔՆԵ.

Mareggiare, *vn. flotter, vaciller.* Ծովածուփ ալեկոծ լինել. ծփել. ապատանել. երթեղկ գեգերել. ՒՈՒՈՒՐՒՆՔՆԵ. ՒՈՒԼՔՆԵՒ. ՒՈՒԼՒՐՒՆՔՆԵ. 2. *v.* Mareggiarsi.

Mareggiársi, *vp. souffrir du mal de mer.* Տաքնալ ի ծովէ. ՊԵՒԼԱ ՈՒՐՔՆԵ, ՒՈՒՐՒՆՔ.

Mareggiáta, *v.* Marea.

Mareggío, *sm. agitation de la mer*, f. ծփանք. ծուփք. յույգ ծովս. ՒՈՒՔՒՆՔՆԵ. ՒՈՒԼՒՐՒՆՔՆԵ.

Maremma, *sf. campagne près de la mer*, f. գաւառ ծոխերքով. ծովահոգի. ՊԵՒԼԻՔ ԻՒՐՔՆԵ ԺՂ. ԼԵՐ.

Maremmáno, a, *a. maritime. 2. marécageux, se.* ծովեզերայ. ծովամերձաց. 2. ճահճային. ՊԵՒԼԻՔ ՊԷՐԻՒՔՆԵՒ ԻՒՐՔՆԵՒ. ՒՈՒՀԼԻՔ. 2. ԴԱՒՃԱՐԱՑ. ՊՈՒՆՉԱՑ.

Maresciállo, *sm. maréchal*, m. գօրավար. զօրապետ. * *մարշալ*. ՀԱՐԼԻՔ ՊԷՐԻՒՔՆԵՒ.

Marésco, a, *a. maritime.* ծովեզերեայ. ծովական. ՒՈՒԼՒՐ. ՊԵՒԼԻՔ.

Marése, *sm. marais, etang, marécage*, m. ջՀալ. ճաՀ. ճաՀճաՀաւտն տեղի. ՒՈՒՔ.

Marétta, *sf. la levée de la mer*, f. վէպ վէպ ալեաց. ծիծաղել. ՏՀՀԼ ՏԵՒԼ ՀԱՐԱՒ ՀԱՐԳ. ՊԵՒԼԵՒԼԸ. ՒՈՒԼԻՔ ՒՈՒԼԻՔ ՀԱՐԱՒ ՈՒ ՈՒՈՒՐՒՆ ԼՒՐԻՒԲԻՒԲԵ.

Marezzáre, *va. jasper, marbrer, donner l'onde.* երփն երփն ներկանել, գոյնել. ապատրել իրրեւ զվէտ ալեաց. ՊԵՒԼԵՒՆ ՈՒՐՔՆԵ. ՊԵՒԼ ԼԻՐՔՆԵ.

Marézzo, *sm. marbrure, onde*, f. Նարատ-երփն երփն. վէպ վէպ ալեաց, Նմանութիւն ալեաց (ի կերպասս, ի փայտս) ՊԵՒԼ. ՊԵՒԼ.

Márga, *sf. marne*, f. պարարտ, կրախառն Հող. մառն. ՈՒԲԵՒԼԻ ԲՂՔՈՒՆ.

Margherita, *sf. perle*, f. 2. *corps lumineux*, m. 3. *marguerite*, f. Մարգարիտ. 2. լուսաւոր մարմին. ասաղ. 3. Մարգարիտ Տաղիկ. * *գասիի Տաղիկ*. ԲՂՔՈՒՆ. 2. ԼՒՍՈՒԵՒ ՆՇՈՒՐ. 3. ԲՎԱԼԻՔ ՊԵՒՈՒ ԼԻՆԵԼՔ.

Margheritina, *sf. marguerite*, f. 2. *perles fausses*, f. pl. մարգարիտ նմանող. * *գասակի նոպրի.* 2. *meurître* ապակեկերպ. *amas* մարգարտաձև. ֆոռֆոռած էլեկտր. եվէլիաց պեհոր լինելու. 2. *bon*, ոսկերիչ լինել. *être* լինել. *être* պրոֆեսոր.

Marginale, *a. marginal*, e. եզերք պատկանող, ինչը գրագ. գրված, եղեալ. *écrire* գրագ. ոֆոռված պեհոր-ըշխոռ եղեալը. հոլվեցիր ոռչեր.

Marginâto, *sm. échancrure*, f. խորշ. փորած, բոլորակի (ի նպատ ափերաց, մրգոց). ոեչիրչ ցուցած. ցուցնող.

Márgine, *sf. bord*, m. 2. *marge*, f. 3. *cicatrice*. f. 4. *garnitures*, f. pl. նպատ. նպատ ապատանի. ափեր. եզր. 2. եզր գրագ. իմիրց. * յուսադրչ. 3. սպի. 4. զանազան ի բաժանել գլխագիրալ. նշանագրելու իմիրց. * *երեսբաժին.* ոեհոր. ասի. 2. հոլվելու. 3. ոեչիրչ եղած նկարել. 4. եղալը ոեչիրչերին ոեկ-ըոռ ֆեհոլիչերին.

Margo, *sm. bord*, m. գետեզր. ափեր. ոեհոր. ֆեզոր.

Margolâto, *sm.*) *marcotte*, f. *marcotte*, *sm.*

Margólta, *sf.* Յանկիլի. ասելի մանրատասնելու չատ ասիլ. * ասչատմագ. ֆոռըշչոռ. ֆեհոլ.

Margottâre, *va. marcotter*. ասչոռ, ասա անկիլ. * ասչոռամագ գնել. ֆոռըշչոռ լինել.

Margrávio, *sm. margrave*, m. աստիճանակալ կամ. գեղեմ. մարգպետ. (անուն իշխանաց ոմանց ի Գերմանացւոց աշխարհին.) ֆոռըշոռ. ոինոր ֆեռհոռոռ.

Margútto, *a.* ի. *laid et stupide*. ժանտասոսիլ եւ ի. ֆոռանդրամիտ. ըշոռին վե ոռհոռ (ասաս).

Maricéllo, *sm. baie*, f. *golfe*, m. 2. *les agitations du cœur*, f. pl. ծովակ. խորշ. ծովածոց. 2. *զոյգք. խռովութիւն սրտի.* ոեհոռ ոեռեֆեռ. 2. ֆոռը ըշոռիչոռը. ոռի ֆոռի ըսմոռ.

Marina, *sf. plage, côte de mer*, f. 2. *la mer*, f. 3. *marine*, f. ծովեզր. ասի ծովոռ. 2. ծովմ. նաւասանական տեղիս ի. գիտութիւն նաւարկութեան. նաւասանութիւն. նաւագործութիւն. 4. նաւական, կամ ծովական զօրութիւն (ասելոռ ի. կամ ազգի միոյ). 5. նաւական զօրք. գունդ. 6. *marque* ծովական. Հանդերձանք, կապմանք ծովոռ. նաւոռ. 7. տեսիլ. նաւասանութիւն ծովոռ. ի նկարս. ֆըշոռ. ոեհոռ. 2. ոեհիչ. 3. *navire* նաւորելոյ ի ֆոռ-ըոռ-ըշոռ. ի. ի. ֆեռ-ըոռ-ըշոռ. ոեհիչ. 4. ֆոռոռեռիլ զորերիչ. ծովոռ. ղեմ. ի. ոեհիչերէ. ֆոռըշոռ. 5. ֆոռըշոռ-ըոռ. ոեհոռ ի. ոեհիչերէ. ի. ի. *navire* զորերիչ. 6. *navires* զորերիչ. ի. ի. ոեհիչերէ. 7. (ֆոռըշոռ) ոեհիչ. ոեհոռ.

— marina, *av. le long du rivage*, ան ափեզր. ան ափեզր քեզեալ. ֆըշոռ ոեռ.

Marinâjo, *sm. marinier*, marin, m. նաւագործ. նաւավար. նաւագ. ի. ի. ոեհիչեր. ի. ի. ոեհիչեր ի նկարս.

Marinâre, *va. mariner*. 2 *amariner*. 3. *manquer* (*la messe, l'école*). գնել ի քաղաքի դիրքարօրս ասպակեալս առ ի պաշտօնապետս արկանել. 2. ասպրել. գնել նոցոռ նաւավար ի գերեալ նաւն (ի բաց գերեցիկ ?անեալ). 3. ի բաց թողուլ (պատասպարն).

գանց առնել. ոեչոռիչոռ. ոեռոռիչ ֆոռոռ. 2. ի. ի. ի

Marinóla, *sf. friponne*, f. ծննդատ. հիւծողիւն (*ի խոպոս*). հիւծողուհի.

Marinolería, *sf. friponnerie*, f. ծննդ. ծննդագործիւն (*ի խոպոս*). հիւծողութիւն.

Mariuólo, *sm. fripon, fourbe*, m. ծննդատ. խաբեպաշ. հիւծող.

Marizzáre, *v.* Marezzare.

Marmáglia, *sf. marmaille, canaille*, f. մանկիկ. խառնամած ամբոխ. խառնիճաղանճ. գռեհկիկք. ճամիկ. գիւղական խեղճ բազմութիւն. ուլուի խումբ.

Marmáre, *vn. être gelé, e. pr.* քրտամել. պաղել. ծռմռիլ.

Marmáto, a, *a. gelé, e. 2. enduit de marbre en poudre et pétri.* պաղեալ. 2. մարմարապատ. Ծեփեալ կնոյ փոշով. ծռմռուած. 2. Հերքեր ներսյալ ուլեանցը.

Freddo —, *froid très-vif, très-fort*, m. սառամանիքը. գոբտ սառոիկ. ձիւնային չափ եղանքին.

Marméggia, *sf. sorte de ver*, f. որդն ապխոյ. գաւորաձեւ, գաւրան նի ճաղատ.

Marmignáto, *sm. sorte d'araignée*, f. սիրեղինի սարդ. պէս ոչ նորիսկին պէտիկին.

Marmista, *sm. marbrier*, m. Մարմարապետ կնոյ. Հերքեցի.

Marmittóne, *sm. marmiton*, m. օդնական խոհարերի. *խոհեակ. -ոցը խոհանոցի.

Mármo, *sm. marbre*, m. կուռ. կիմ. մարմարիոն. Հերքեր. բեհեակ.

Marmócchio, *sm. marmot, petit enfant*, m. մանիկ. տղայիկ. Հասակ.

Marmolino, a, *a.* (denti marmolini) *des dents blanches*, f. pl. սառամանիք ապխակք. պեղոց ոչխարք.

Marmorájo, *sm. marbrier*, m. Մարմարապետ կնոյ. Հերքեցի. Հերքեցիերապետ.

Marmoráre, *va. marbrer* Ներկել ի գոյն, ի նմանութիւն կնոյ. կնոյ Ճղպտակութանել. ասեղնի Հերքեր գործ նետել կիմեր. Հերքեր բեհեի վերեր. Հերքեր պեհներիներ.

Marmorária, *sf. sculpture*, f. գրօշագործութիւն. Մարմարութիւն քանդակելոյց. Քոլելոյ. ձւակերէ.

Marmorário, (*sm. sculpteur*, m. գրօշող. անձ.

Marmorájo, (գրծանագործ. պատկերաքոլ. քանդակագործ. Քոլելոյ. ձւակերէ.

Marmoráto, *sm. incrustation de pierres de marbre*, f. Ներսապ յատակ. Հերքեր (*տրմեղ*) մարմարապատաց. գրուագք մարմարապատաց. Հերքեր տեղերէ. գեղանա.

Marmoréccio, a, *a. de marbre, lourd comme le marbre.* Կնեղ. Ծանր իբրեւ կնեղ. Հերքերեն. Հերքեր ինի ուշեր.

Marmóreo, (a, *a. de marbre.* Կնեղ. մարբ.

Marmorino, (*մարմոր.* Հերքերեն.

Marmorizzáto, a, *a. marbré, e.* սպիտակախոյտ. ի գոյն կնոյ. Հերքեր բեհելի. Հերքեր գաճարէը.

Marmoróso, a, *a. qui ressemble au marbre.* Կնոյ նման. Հերքերէ նեհնէր.

Marmótta, *sf. marmotte*, f. *rat de montagne*, m. *2. buisse*, f. պատկեր առնէ. պատկեր առնելոյ. պիլինական Ծաղար. 2. կոնդ կարուսակաց. Պուլեան ֆորեան. գալ ուլեանը. 2. ֆաղաֆեա տեղեկոյ.

Marmótto, *sm. marmotte*, f. պատկեր առնէ. գալ ուլեանը.

Márna, *v.* Marga.

Máro, *sm. marum*, m. Հաբերաբեակ. ազգ խոտոյ. Հերքեր. Հերքեհալ. հաղորեալ. Հերքեցանել. Հերքեհերել.

Maróbbio, *v.* Marrobbio.

Maróso, *sm. vague*, f. *2. marais*, m. *3. trouble d'esprit*, m. *4. mistral*, m. պերբ գրօսանք. Ծուխք. *2. Հաճիքը. մարբ. 3. Ծուխք, յոյզք մեաց. սասանութիւն. *4. Հիւսիսի պերեմեակ. գալ ուլեանը. Հերքե. 2. Ներեց. գալ ճիչիկ. 3. ֆաղաչքեն. Ներեց. գալ ուլեանը. 4. գալ ուլեանը.

Márra, *sf. houe, marre*, f. *2. gâche*, f. քարչ. քերել երկի. *Ճանկիր. * քերոց. 2. Ներեց նիչ կոյ. Ներեց. գալ. 2. Հերքե ֆորբերէնեցեան ուլեանը.

Spada di —, *fleuret*, m. սուսեր վարժելոյ. Ներեց ելելոցը.

Ferro di due marre, *ancre de vaisseau*, f. Ներեցի Ճաւոց. Ներեց գալ. Հերքեր. Հերքեր.

Marrajuólo, *sm. pionnier, sapeur*, m. ապեհիկոյ գիտաւոր. ապիտաւոր. (զբաղեալ) պատեր ուլեանը. գալ ուլեանցը.

Marráno, *sm. traître, infidèle*, m. *2. sorte de bâtiment, de navire*, f. անհաւատ. ծննդատ. *2. ազգ Ճաւոց. Հերքեցի. Հերքեր. Հերքեր. 2. գալ ուլեանը.

Marreggiáre, *va. herser. քերել, Ճկել գՀող. Ճանկել զաբերեակս գանեալս. Ներեցանել. Ներեցի Ներեցուլոյ Ներեցեան.

Marretto, *sm. hoyau*, m. քերել. Ներեցի. գալ ուլեանը.

Marrimento, *sm. étonnement, chagrin*, m. Հիացմունք. զարմանք. տագնապ. անձկութիւն. Ներ գեր ոչխ. ուլեցեան. Ներեցան. Ներեցը. Ճաւոց.

Marrita, *sf. main droite*, f. ալ ձեռն. ալ. ուլեան.

Marrito, *sm. coup du plat de la main droite, coup du côté droit*, m. *2. droitier*, m. ապտակ ալով ալոյ ձեռն եւ յաջմի կողմանէ. *2. յաջոյ ձեռամբ յաջոյակ. որ ալոյ ձեռամբն գործէ. * ալիկ. գալ ուլեանը. 2. ուլեան եւ Ներ Ներեցին. Ներեցան. Ներեցան.

Marróbbio, *sm. marrube*, m. պրասի. անուշահոտ մեզրահոտ. ազգ խոտոյ. Ներեցներեցան.

Marrocchino, *sm. maroquin*, m. մորճի պատեհ. մորճի ներեցի. ուլեանցեան.

Marroncéllo, *sm. petite houe*, f. քրիչ փոքրիկ. Ներեցի ֆուլեան.

Marróne, *sm. marron*, m. *2. houe*, f. *3. faute, bevue*, f. յաւակնի մեծ. *2. քրիչ. 3. պասլանք. գործագ. մոլորութիւն. պատրանք Ներեցեան. *2. ֆուլեան. 3. ուլեան. Ներեցուլեան.

Marroneto, *sm. lieu plante de marroniers*, m. անտառ չաղանակաց. Ներեցանելեան.

Marrovescio, *sm. revers, coup d'arrière-main*, m. ապտակ պատաբեր դարձուածք ձեռաց. եւ Ներեցուլեան Ներեցի. ուլեան Ներեցի. Ներեցան.

Marrúbbio, *v.* Marrobbio.

Marrúca, *sf. buisson épineux*, m. մացառք փշալից. Ներեի փշոյից. ուլեան ուլեցեան. Ներեցեան ուլեցեան.

Marrucájo, *sm. lieu rempli de buissons épineux, m. մացառուտ վայր. մացառուտ տեղ։*

Marruffino, *sm. garçon d'un drapier, d'un tainier, m. տաքարարդարի մնձուկ. մնձուկ կերպասագործի. ծառայող. խոշտանգ ընդունող։*

Marte, *sm. mars, m. 2. combat, m. 3. fer, m. Երկաթ. գեր եւ ասող գեղարեն. 2. մարտ. պատերազմ. 3. երկաթ. վերլին. պերճանք. 2. գեղեց. 3. պերճ։*

Martelláre, *va. marteler. 2. frapper. 3. tourmenter. 4. picoter. ուռն Հարկանել. կռել. բանել. ծնծղալ. 2. Հարկանել. 3. չարչարել. 4. կսկիծցուցանել (վիրաց վաելոյ). Լեռնել. Լեռնոտ. 2. տրհոն. 3. խոշտանգել. 4. ոչնչ տրհոն։*

— *un. palpiter. 2. sonner le tocsin. 3. picoter. թրթռել. բաբել սրտի. 2. զանազանցուցանել զգայական անգործ հիշեցմամբ կամ ի մի կոչեմ միայն. հիշեցուցանել զգայարանս (ի նշան հրդեհի, զուարթության զի զգուշանայցեն). 3. մտրտիլ. խնդալն ունենալ. վազոնել. 2. (ունենալ) ունենալ վազոնել. ըստ սենյան ինչ ինչ վազոնել. 3. ոչնչանալ։*

Martellata, *sf. coup de marteau, m. 2. coup, m. Հարուած ուռնի. 2. ազդարարության ձեռնադրության. ձեռնադրություն. ձեռնադրություն։*

Martellina, *sf. marteau de maçon, m. 2. martelline, f. մասրի գրտնդեակ. 2. գդալաձեւ, ծայրաքար մուրճ գրօղացոյց. գրօղացոյց Լեռնել. 2. ծռած Լեռնել. սեղան Լեռնել։*

Martéllo, *sm. marteau, m. 4. tourment, peau, m. 5. jalousie, f. souci, m. peine, f. ուռն. մասրի. քարհատ. քարտաշի. 2. ուռն սահմանց. մեծ մեջքի մարքերի սահմանց ունեան. 3. ուռն գրան. ° գանձաքար. 4. տանջանք. Հոգսն կրելոյ. ուռն. վիշտ. Հարատևք. Հեղատնության. 5. Հոգատար. Հոգատանաւորության. յոգայ մտաց. Հոգս. տանապարհ. տանջանք. Լեռնել. պնեանալ. Լսելոյ. Վերուստ. 2. ջնջել պետերին. 3. ջնջել. ջնջոտ. ջնջոտություն. 4. ոչ ոչնչոտ. Լեռնելին. Լեռնել. ոչնչոտ. 5. Հոգեհանձ. Հոգատանաւոր. ջանասեր։*

Stare al —, *être bien, comme il faut. կալ ի պատշաճ չափու, բան պատշաճի. վաճառել ուռներ։*

Sonare a —, *sonner le tocsin. 2. battre. զանազանցուցանել զգայարանն (ի նշան հրդեհի) անգործ հիշեցմամբ կամ ի մի կոչեմ միայն. 2. Հարկանել. լսել ունենալ ինչ ինչ խոշտանգել ինչ ինչ ջնջոտ ջնջոտ. (ունենալ) լսել վազոնել. 2. վազոնել։*

Marti, Martidi, *v.* Martedi.

Martignóne, *sm. gros paysan, m. գեհենական չարչարանք. Լեռնել. խոշ ենթարեցնել։*

Martinàccio, *sm. sorte d'escargot, f. տգղ մի ձեռ խղճալան. ոչ ոչ նչ ասլուենալ։*

Martinello, *sm. levier, cric, m. քառանկիւ. ոչնչանալ ենթադրել ենթադրել ասլու։*

Martinetto, *sm. martinet, m. գործի գեղեն գգեստ լսելոյ. ենթադրել ենթադրել ասլու։*

Martingála, *sf. sorte de bas des anciens, f. զանկուածն ինչ ենթադրել. ենթադրել ոչ ոչ ասլու։*

Martin pescatóre, *sm. martin-pêcheur, m. ասղիան. ° Արհեստ. ° Տաքան. Հաշիչ։*

Martiráre, *v.* Martirizzare.

Mártire, *sm. martyr. m. մարտիրոս. վկայ. 2. ասահպական. չարչարանք. բարձունք կրելոյ (վասն կարծեաց ինչ). Լեռնել. 2. ենթադրան ոչնչոտ. ինձ ասլու. ասլ ինչ ենթադրել։*

Martire, *sm. martyre, m. peine, f. մարտիրոսություն. ասահպական. անձին ենթադրել. ասահպական. Լեռնել. ենթադրել. ենթադրել. Ռասս. ենթադրել։*

Martirio, *sm. martyre, m. 2. temple, chapelle d'un martyr. 3. torture, question, f. 5. tourment, m. inquiétude, peine d'esprit, f. մարտիրոսության վկայության. 2. վկայարան. մատուռ. 3. պատիժ. պատանեան գան (յանցանաց). 4. խոշտանգանք. տանջանք (ի չարչարանսն). 5. չարչարանք. տառապանք. վիշտ. Հոգս. անգութություն. Լեռնել. 2. ենթադրել. 3. Վերուստ. Հոգատար. 4. (ոչնչանձ գալը) ենթադրել. ենթադրել. 5. ասլու. Վերուստ. ենթադրել. Ռասս. ենթադրել։*

Martirizzamento, *sm. martyre, m. մարտիրոսություն. Լեռնել Լեռնել։*

Martirizzáre, *va. martyriser, tourmenter. մարտիրոսական ձևով ապանեալ. տանջել. չարչարել. Լեռնել Լեռնել. ենթադրել Լեռնել. ենթադրել։*

Martirizzarsi, *vr. se tourmenter. տառապանցյանել. չարչարել. ասիսատանել զանձն. Լեռնել ենթադրել. Լեռնել Վերուստ։*

Martiro, *v.* Martirio.

Martirológio, *sm. martyrologe, m. գրոնեան մարտիրոսագոյց. վկայասանական ենթադրել. Լեռնել ենթադրել. Լեռնել ենթադրել։*

Mártora, *sf. martre, f. սպիտ կուզ. կուզ մորենց. ° Կենաբան. 2. մարեի սպիտ կուզ. Լեռնել։*

Mártore, *sm. martyr, m. 2. manant, m. մարտիրոս. 2. գեհենական. Լեռնել. 2. գեղեցիկ։*

Martorello, *sm. petit martyr, m. 2. pauvre malheureux, m. մանուկ վկայ. 2. Հեզ անանձն. ասահպական. ասահպական Լեռնել. 2. ենթադրել։*

Martorezzáre, *v.* Martirizzare.

Martoriamento, *sm. torture, f. խոշտանգանք. տանջանք (առ ի ասահպանանեալն մարտիրոսացն). ասահպական գալը (առ ի ասահպանանեալն մարտիրոսացն). 2. վկայասան մանուկ ասահպանեալ. 3. տանջել. չարչարել. (ասահպական գալը) ենթադրել Լեռնել. 2. Լեռնել Լեռնել. 3. ենթադրել. ասլու Լեռնել։*

Martorio, *sm. torture, question, f. խոշտանգանք. տանջանք. չարչարանք. ասահպական. ենթադրել. 2. Լեռնել. 3. ենթադրել. ասլու Լեռնել։*

Martóro, *sm. supplice. տանջանք. չարչարանք. (ասահպական գալը) ենթադրել. ենթադրել. 2. ենթադրել։*

Márza, *sf. greffe, f. ասա պատասանելոյ. չասանելոյ. ասլու գալը։*

Marzacotto, *sm. sorte d'onguent, f. fard, m.*

2. vernis, m. այգ խոյդ. ակդայր. 2. Ծեփ, բան. խեցգեղենաց. * ասիեի.* ասպակապատ. պիր ոչ տիրոյնեցիք Խաչ. Բեւէռքիս. 2. (Լեռներ) շղթայ.

Marzajuólo, a, a. du mois de mars. Մարտի. արեգ. ամեայն. Մարի պատկան.

Marzapane, sm. massepain, m. Հաւասարաչ ի հնոյ եւ ի շաքարի. քաղաք ի հնոյ. գաւեղիկ Խաչ եւ ի շաքարի. Ծեփեցեալ եւ ի հնոյ. Ծեփեցեալ.

Marzático, a, a. du mois de mars, du printemps. արեգ. ամեայն. գարնանային (ամիոյ, գործոյ). Մարի պատկան. Իւր տեղական.

Marzeggiare, vn. faire un temps inconstant. անհաստատ. ձեզդեզուկ լինել օդոյ. Հավ ելեւէնութիւն օդոյ.

Marziale, a. martial, e. Լրկոյ. պատերազմական. Մարտի. 2. երկաթի պատան. Գեղեցիկ. 2. տեղերւէն. Ռազմական.

Marzimino, sm. une sorte de vigne et de vin, f. տիս ի Հունական որմի եւ գինի. Թեւակոնաձեւ պիր ոչ ասէրոչ էի ելեւէնութ Խորհուրդ ելեւէնութ.

Marzio, a, a. de mars. Մարտի. Մարի պատկան.

Marzo, sm. le mois de mars, m. արեգ. ամեայն. Մարտ. ապր. Ֆեբրուարի.

Marzocchino, sm. petit sot, m. Մանուկ ի ծիծաղմամբ. ամենայն ջեռուն.

Marzócco, sm. lion en pierre, en peinture, m. 2. lourdaud, m. առեւտ (ի քանդակի. ի նկարս). 2. ի ծիծաղամբս. ապուշ. (օշոմա, խուլիսախ) տղուն. 2. ամենայն լուրեցն.

Marzolino, sm. sorte de fromage, f. պանիր արեգ. ամեայն. ազգ պանիր. պանրոյ առ Փորձենաթաղիս՝ գործեալ յամենայն Մարտի. Ֆերրեյոնի տեղերէ.

— a, a. du mois de mars. Մարտի. արեգ. ամեայն (Տիեզ). Մարի պատկան ելոն. Իւրեն. Մարի պատկան.

Marzuólo, a, a. (les semailles) de mars. Մարտի. սերմանեալ. Մարեզ ամեայն. Մարի պատկան Եղիշէի.

Mascágno, a, a. rusé, fin, e. խորագէտ. Նենգաւոր. Հիւնդոտ. Խուլ. Ճեհաղոտ.

Mascalcia, sf. art du maréchal, m. 2. blessure au garrot, f. 3. défaut, m. գաղտնաբեր. բժշկութիւն գրասուց.* պատրաստի իւն. 2. վէրք տեսակաց ի ներս գրասուց.* պղտուն. 3. թերութիւն. պատ. Նոլթեղութիւն. 2. Խոչոր. 3. Ինոյն. Խոյ.

Mascalzóne, sm. soldat, m. 2. brigand, vaurien, bandit, m. գիտուր. վաշտական. 2. ասպատ. գանձապատ. սրիկայ. ասատակ. Ինոպատական. Նեղիչ. Ոեւէրութիւն. 2. Ինոչքուտ. Հարամ. Խոշորութիւն. Խեղն. Լուծիչ.

Mascélla, sf. mâchoire, f. 3. joue, f. Ծամելիք. Ծնօտ. 2. ծամելիք գայլամազի Հայացնելոյ. 3. պայտ. Լեռներ. Լեռներ տեղւէն. 2. Ինոյնեղեն Լուծիչ ի Լուծեալ Ինոյնոմազը. 3. Խոնարհ.

Mascellâre, sm. dent molaire, f. պղտիկ. ատամանիք կոպիտ. Ուշ տիւ.

Mascellône, sm. grosse mâchoire, f. 2. bon soufflet, m. Ծնօտ մեծ. 2. ապատ. պէշխոս Լեռներ. 2. Ուշ.

Maschera, sf. masque, m. գիմակ. պատատ. 2. գիմակս արիւծ. Ծպտեալ երեսաց. 3. պատրանակ. առպատ. քաղ. Ծածկոյթ. պղտիկ կերպարանք. Ուշ Ինոյնոմ. Հանդիսաց. 2. Հանդիսաւոր. Հանդիսաւոր. 3. Երգիչ. Երգիչ. Ինոպէն. Ուշ Ինոյնոմ.

Cavarsi la —, tever le masque. խօսել ապատարէն. ասել գիւր կարծիս զապատիկ ինն. Ուշ Ինոյնոմ Իւրէ Իւր Ուշ Ինոյնոմ.

Cavar la — a checchessia, dévoiler la vérité de qc. յայտնել, ներկանաչ զճշմարտութիւն. Ուշ Ինոյնոմ, ուշ Ինոյնոմ Ինոյնոմ.

Mandare in —, dérober, voler. գողանալ. Ուշ Ինոյնոմ.

Andare in —, aller sous le masque. երթալ գիմակաւ. Ուշ Ինոյնոմ Ինոյնոմ Ինոյնոմ. Ուշ Ինոյնոմ Ինոյնոմ.

Gittar la —, jeter le masque. յայտ յանդիման գործել. Ուշ Ինոյնոմ Ինոյնոմ.

Far le maschere, feindre. կերպարանել. կեղծանալ. Ուշ Ինոյնոմ Ինոյնոմ. Ուշ Ինոյնոմ Ինոյնոմ.

Mascheráio, sm. vendeur de masques, m. վաճառական գիմակաց. Ուշ Ինոյնոմ.

Mascheráre, va. masquer, déguiser. 2. feindre, dissimuler. գիմակս պատրանս արկանել. պատրանսել. պղտիկ Ինոյնոմ. 2. կերպարանել. պատճառել. կեղծաւորել. Ինոյնոմ Ինոյնոմ. առպատանել. Ուշ Ինոյնոմ Ինոյնոմ. Ուշ Ինոյնոմ Ինոյնոմ. 2. Երգիչ. Ուշ Ինոյնոմ Ինոյնոմ Ինոյնոմ. Ուշ Ինոյնոմ Ինոյնոմ.

Mascherársi, vp. se travestir, se déguiser. պատրանս գիտենալ արկանել. Ծպտել. յայտնի գիտել. Ուշ Ինոյնոմ Ինոյնոմ. Ուշ Ինոյնոմ Ինոյնոմ. Ուշ Ինոյնոմ Ինոյնոմ.

Mascherâta, sf. mascarade, f. խաղ գիմակաւոյ. Խոյ ծպտելոյ. Ուշ Ինոյնոմ Ինոյնոմ Ինոյնոմ.

Mascherétta, sf. petit masque, m. գիմակ

Mascherino, sm. fâcheux, m. Ինոյնոմ Ինոյնոմ.

Mascherizzo, sm. tache, meurtrissure, f. պատ. բիծ. Կապատակեալ Ուշ. Վէրք. Ծերպուն. Ճաճանչ. Ան Ուշ Ինոյնոմ.

Mascheróne, sm. grand masque, m. 2. mascaron, m. գիմակ մեծ. 2. խայտ արձերայ. գլուխ կոպանդ. գլուխ յայնի եւ ապեղ (ի վերոյ արձերայ առ ի գարշ. Ուշ Ինոյնոմ Ինոյնոմ Ինոյնոմ. Ուշ Ինոյնոմ Ինոյնոմ Ինոյնոմ Ինոյնոմ Ինոյնոմ) Ուշ Ինոյնոմ. Ուշ Ինոյնոմ Ինոյնոմ Ինոյնոմ.

Maschiamente, av. de genre masculin, en mâle. արուագար. * արական ոնակ. Ուշ Ինոյնոմ Ինոյնոմ.

Maschiezza, sf. virilité, masculinité, f. արուհիւն. արուական բնութիւն. Ուշ Ինոյնոմ. Ուշ Ինոյնոմ Ինոյնոմ. Ուշ Ինոյնոմ Ինոյնոմ.

Maschifémmina, sm. hermaphrodite, m. սրձևէկ. Խնամա. Ան Ուշ Ինոյնոմ Ինոյնոմ. Ուշ Ինոյնոմ Ինոյնոմ.

Maschile, a. mâle, d'homme. արուական. արուի. Ուշ Ինոյնոմ. Ուշ Ինոյնոմ.

— sm. le genre masculin, m. արուական ազգ. * արական անձ. Ինոյնոմ Ուշ Ինոյնոմ. Ուշ Ինոյնոմ Ինոյնոմ.

Maschilmente, av. de genre masculin. 2. virilement. արուագար. * արական ոնակ. 2. առնաբար. առնականաբար. Ուշ Ինոյնոմ. Ուշ Ինոյնոմ Ինոյնոմ. Ուշ Ինոյնոմ Ինոյնոմ.

Màschio, *sm. male, m.* **2.** *donjon, m.* արա-
ռդ. **2.** մարդամարդ. մարսկոց. ազգաբակ ազ-
գաբազուկ. երեսթ. վերեսթ. ներ. **2.** ֆռա-
լե. գնորհ.

— *a, a. male, masculin, e.* **2.** *viril, e. noble, genereux, se.* **3.** *gros, se. grand, e. enorme.* արուական. արու. արական. **2.** արուխեան. քաջասիրեան. արուական. ազ-
նուական. քաջ. ազիւս. **3.** մեծ. յայտնի. անճոռնի. անյարմ. գ-ալեւոր. երեսթ. **2.** ազգասեր. ևյուրեղ. լաւ. վերեսթ. **3.** գեղջուկ. իրի. օրենսգիր.

Màscolinità, *sf. virilité, f.* արուխեան. արուական յատկութիւն. երեսթութ.

Mascolino, a, *a. masculin, e.* արուական. արու. արական. գ-ալեւորեան. գնորհ.

Màscolo, *sm. v.* Maschio.

Masgalano, *sm.* (voce spagnuola), *le plus*

Masgalante, *a*, joli, *le plus galant.* գեղեցկա-
գործ. ազնուագործ. օրիշասցին. հա-
ճոյագործ (ի կնամոլութիւն). եռ ևյուրեղ-
եռ ևյուրեղ. եռ հասկած.

Masnada, *sf. troupe de gens armés, bande, f.* **2.** *garnison, f.* **3.** *troupe, societé, f.* **4.** *famille, f.* գունդ զօրաց. զօրագ. վարտ. **2.** բերդակազմ. զօրք զարգացուցիչ. պահա-
կապահ զօրագունդ. **3.** ժողովրդ. ժողով. բարեմտիս մարդկան. **4.** ընտանիք. տուն. տեսչութ. տոհմ. **2.** ֆռա. եռ ևյուրեղերէ. ֆռ-
րուա-ևյուր. **3.** ճիմաւն. խումբ. **4.** եվ. եվ տոհմ.

Masnadière, *sm. soldat, m.* **2.** *brigand, voleur de grand chemin, m.* զինուոր. զօրա-
կան. վարպետ. **2.** աւազակ. գանձապան. ևյեղեր. ևյուրեղ-ևյուս. **2.** հասուն. իշ ևյեղերէ.

Massa, *sf. masse, f.* **4.** *le jeu de la chance, m.* ժողով. կոյտ. չեղէ. զէզ. **2.** գանգատ. կոյտ (Չողոպ). հոյլ. յամեան. բժնատ (ա-
կոյտ). **3.** գլուխ արժանիոյ. **4.** խաղ ինչ յաւերդ. ևյեղեր. ևյուրեղ. **2.** ի-ևյուրեղ-
ևյուրեղ. խաւար. **3.** ևյուրեղ. ևյուրեղ. **4.** ևյեր ևյուրեղ ևյուր ևյուրեղ.

Far —, entasser. կուտել. դիպաձել. ժո-
ղովել. ևյուրեղ. ևյեղ ևյուրեղ.

Massàccia, *sf. masse enorme et mal faite, f.* կոյտ. գանգատ մեծամարմին եւ անշեղեգ-
ևյուրեղ ևյուրեղ. ևյուրեղ.

Massacro, *sm. massacre, m.* խայտ եղջեր-
յաւի Հանդերձ եղջերուաց. գ-ևյուրեղ-
ևյուրեղ ներ-ևյեր ևյեղեր գ-ևյուրեղ.

Massàja, *sf. femme de charge, f.* **2.** *bonne ménagere, f.* **3.** *servante, f.* կին տնկուսաչ-
անտես կին. Հոգաբարձու, կին պահապան տան, կառավարչ. **2.** տնտես. ինդող. **3.** տնտեսին. տնտեսական. ևյուրեղ. ֆռ-
ևյեղ. **2.** ևյեղեղեղեն. ևյուրեղ ևյեղ. **3.** ևյեր-ևյուրեղ.

Massàjo, *sm. intendent d'une maison, tresorier, m.* **2.** *menager, m.* **3.** *metayer, m.* **4.** *âgé, vieux, m.* տնտես. վարագան. գան-
ձապահ. Հոգաբարձու տան. պարկապետ կա-
ռավարչ. **2.** ինդող. Հշդող. տնտես. **3.** վարձիչ տպաւորակ. **4.** Հրէշ. բազմա-
մեայ. ծեր. ֆռ-ևյեղ. ևյուրեղ-ևյուրեղ. եվ տնտեսուղ. **2.** ևյուրեղ. **3.** ևյեղեղ ևյուրեղ-
ևյուրեղ. ևյեղեղեղ. **4.** ևյուրեղ ևյեղ. ևյեղեղեղ.

Massàra, *v.* Massaja.

Massarètta, *sf. petite servante, f.* աղջիկ-
ագախին մանկամարդ. յաւիճ պա-ևյեղ.

Massàro, *v.* Massajo.

Masselläre, *va. corroyer, souder du fer.* Հարկանել. պնդել. զօգել. մանուցանել գերկաճ. պերեր պերեղեր. ևյուրեղ ևյուրեղ.

Massèllo, *sm. plâtras, bloc, m.* կոյտ. կար-
կաս (ևյեղեղ ևյեղեղ). (ևյուրեղ. պեղեր ևյեղ-
ևյուրեղ. ևյուրեղեղեղ ևյուրեղ.

Masseria, *sf. ferme, f.* **2.** *quantité de marchandises, f.* ագարակ. կալուածք. վիճակ. **2.** ագխտանգիս. վաճառք. ևյեղեղեղ. ևյեղեղեղ. գ-ևյուրեղ. **2.** ևյուրեղ. ևյուրեղ.

Masserizia, *sf. épargne, f.* **2.** *hardes, f. pl. ustensiles, meubles, m pl.* **3.** *instrument, m.* **4.** *quantité de marchandises, f.* **5.** (per ischerzo) *membre genital, m.* խնայողեղեղ. ջգուսեղեղ. **2.** կաշ. կարասիք. անօթք. **3.** գործի. **4.** վաճառք. ագխտանգիս. **5.** ծծրեղ. գանան անդամ. ևյուրեղեղեղ. ևյուրեղեղեղ. **2.** ևյեղեղեղ-ևյուրեղ. ևյուրեղեղեղ. ևյուրեղ. **3.** ևյուրեղեղեղ-ևյուրեղ. **4.** ևյուրեղ. ևյուրեղ. **5.** ևյուրեղ ևյեղեղ.

Masserizioso, a, *a. ménager, e.* խնայող. անտես. ևյուրեղեղ. ևյուրեղեղ.

Masseterico, a, *a. masseterique.* մեծին կզակի. ևյուրեղեղեղ ևյուրեղեղեղ.

Masseterio, *sm. masseter, m.* մեծին ծամե-
ղող. կզակի. ևյուրեղեղեղ ևյուրեղեղեղ.

Massicciо, a, *a. massif, ve. épais, se. 2. grand, e. grossier, e.* **3.** *principal, e. valide, renommé, e.* գիսաւոր. գիսաձեղ. ձեղ. Հաւասար. կուռ. ուժգ. Հոմ. խիտ. **2.** մեծ. անշարժութիւն. ծանր. **3.** գլխաւոր. Հաւասարուն. երեսեղեղ. ընտիր. քաջ. ևյեղ-
ևյուրեղ. ևյուրեղեղեղ. ներ-ևյեղ. ևյեղ. **2.** գեղջուկ-
ջգուսեղ. ֆռա. **3.** գ-ևյուրեղ. ևյուրեղեղ. ֆռևյուրեղ-
նամաբար.

Massillàre, *a. maxillaire.* Տնտիպ. ծամելեւոյ. ևյեղեղեղ. ևյեղեղեղ ֆռ-ևյեղեղեղ.

Massima, *sf. maxime, f.* առակ. կանոն. գր-
ժանագոյ. Հաստատուն բանք. սկիզբն. **2.** նշան չորեքտասնեան (չերեքտասնեան). ֆռևյուրեղ. ևյեղեղ ևյեղեղ. ևյեղեղեղ. ևյուրեղ-
ֆռ. ևյուրեղ. ևյեղ. ևյուրեղեղ. **2.** ևյուրեղեղեղ. ևյեղ ևյ ևյուրեղեղեղ ևյուրեղեղ.

Massimamente, *av. surtout.* եւս առաւել.

Massime, } Massimo, } ժամանակ. ի վեր քան զա-
ձեղոյն. ևյուրեղեղեղ. ևյուրեղեղեղ. ևյուրեղեղեղ. ևյուրեղեղեղ.

Massimo, a, *a. le plus grand, supréme, tres-grand, e.* ամենամեծ. մեծագոյն. մեծ. մե-
ծամեծ. առաւել. եռ ևյեղեղեղ. ևյուրեղ.

Masso, *sm. rocher, roc, m.* քարաձեղ. վէմ ապառաժ. ֆռա.

Massora, *sf. massore, f.* քննութիւն վար-
գապետաց Հրէից գործ գրոց. ընտրու-
թիւն, մեկնութիւն գրոց սրբոց. գիտութ
ֆռա-ևյուրեղեղեղ ևյուրեղեղեղ գրոց սրբոց. ևյեղեղեղ ևյուրեղեղեղ ևյուրեղեղեղ ևյուրեղեղեղ. ևյուրեղեղեղ. գիտութ ևյուրեղեղեղ ևյուրեղեղեղ ևյուրեղեղեղ ևյուրեղեղեղ. ևյուրեղեղեղ ևյուրեղեղեղ ևյուրեղեղեղ ևյուրեղեղեղ.

Massoreta, *sm. massoréte, m.* քննիչ. գի-
տուիչ. մեկնիչ կամ ընտիր քննութեան գրոց սրբոց. վարդապետ Հրէից. գիտուն ֆռա-
ևյուրեղեղեղեղեղ. ևյուրեղեղեղ.

Massuletta, *sf. masse petite et dure, f.* գանգուած փոքրիկ եւ սեղմ · ա֊կ֊ե֊տ վէ ֆէ ա֊կ֊ե֊տ ·

Mastacco, a, *a. gros, se. grand, e.* յոյժ֊ մսաւոր · էրէ · ֆէ֊ղ֊ն֊ա֊կ ·

Mastella, *sf.* ‡cuvette, baignoire, *f.* կոնք

Mastello, *sm.* ‡փայտեղէն տաշ · մ֊ա֊ն֊ի֊ֆ֊ե֊ս֊տ֊ի֊

Mastellájo, *sm.* tonnelier, *m.* կարասագործ · * տակառագործ · ֆէ֊լ֊շ֊ի֊

Mastellata, *sf. une cuvette pleine, f.* կոնք մի լի · տ֊ա֊շ֊ ·մ֊ա֊ն֊ի֊ֆ֊ե֊ս֊տ֊ի֊

Mastica, *sf. v.* Mastice.

Masticacchiare, *va.* mâchonner. ծամել գեռատու. ակռայ· ի֊ր֊ե֊ն֊ի֊ց֊ի֊ր֊ե֊ս֊ի֊ ·

Masticaménto, *sm.* mastication, *f.* ծամելիս · ե֊ն֊ի֊ս֊ի֊

Masticáre, *va.* mâcher. *2.* ruminer, examiner. *3.* bredouiller. ծամել · *2.* դրաձել· խորհել· *3.* չամեղ ոգի զրէ֊զրոյս· ոչ քամ֊ հ֊ն֊ի֊ս֊ի֊ ֆէ֊ղ֊ ֆէ֊ղ֊ ֆէ֊ղ

բնեղչքին) Հաստատել, մշտապես գոյ. 5. ունենալ. Վերնել. Հաստիլ. 6. իրեն։

In —, *en matière.* Ի նիւթս. ի գիրաւանս. գործ, գաղարս. ար քանի իրեն. Խոսաս-ինեան. գործնեան. հանգիստեան։

Uscir, esser fuori di —, *extravaguer.* Յիմարել. գիտել. Լալագործել։

Materialaccio, *sm. homme matériel, homme grossier, un matérialiste.* Մարմնաւորապրդի. կարի ինն ի մանդամին. Ար ներ-ապա. գողա. Նուեր։

Materiale, *a. materiel, le.* Նիւթեղէն. մարդական. մարքեղէն. մարմնաւոր. ընդեղէն. 2. Խոշոր. անկամ. անդարգար. 3. Ի մանդամս անագորոյն. անմիտ. Հասկ. Հեշտական. գիտական. գիշերային. 2. գողա. տիւ. կենսական. ընչից. 3. գողա (տաս). տիւ ի ներքին։

Materiali, *sm. pl. matériaux*, m. pl. Նիւթք. ատաղձ. Հասած. ապրանքներ. գիշերա։

Materialismo, *sm. matérialisme*, m. ատանձ. Նիւթ ակրանիզ. Գիշերային գիտելիք. Նիւթեղէն։

Materialista, *sm. matérialiste*, m. Նիւթական պրանիակ Նիւթ ոգ. (Վիրիսանդ կամ ապանաւոր, որ գանձանդն ինչ Նիւթեղէն Հանարի). գիշերային։

Materialità, *sf. matérialité*, f. ապրատութիւն. մարմնաւորութիւն. Նիւթեղէնն ընենչ. Նիւթեղէն մտան. Հասկներին. Հեշտականչեն. գիշերան օգտ։

Materialmente, *av. matériellement. 2. lourdement, grossièrement.* քան Նիւթոյն. ի պարտաւոր, ի կողմանէ Նիւթոյն. 2. մարմնաւոր ինն օրինակ. մարմնագէս. խոշորապոյնս. առանց գործելու։ գիշերին գործողի. 2. գողա. գողա տիր ինչ ըստ։

Materiato, *a, a. materiel, le.* Նիւթեղէն. Հասած։

Materioso, *a, à. qui donne matière à... ou Նիւթի, առիթ լինի խիր.* գիշերով ելան։

Maternale, *a. maternel, le.* մայրենի. անայ. Հասկեր։

Maternamente, *av. maternellement.* մայրապար. իրեն մայր. Հասկերան. գիշեր ինչ։

Maternità, *sf. maternité*, f. մայրութիւն. անալ. Հասկերի. Հասկեր։

Materno, *a, a. maternel, le.* մայրենի. մայրական. գիշերա Հասկ. Հասկ. Հասկեր։

Materózzolo, *sm. morceau de bois auquel est attache un trousseau de clefs*, m. բոլորակ կամար փայտի կապել ի բանալիս. գիշեր իրարու գողդ ծանանալ էին գիշերանան գործ։

Matita, *sf. crayon*, m. արեւնագործ. գրիչ. գործ. գարեակ, գործակ կապարեայ գրիչ. * մատիտ. * առանդան. գործական գործ։

Matitájo,) *sm. porte-crayon*, m. գիշ, գործ.

Matitatójo,) *sm. porte-crayon*, m. գործ. * մատիտակիր. գործան գործ Հասկ. գործ։

Matraccio, *sm. matras*, m. ապակի մեկնող երկայն պարանոցաւ. մեկնի. գիշերանչելեան. Հասկ։

Matricále,) *sf. matricaire*, f. Հիմնադիր. Հասկ

Matricaria,) Ինչ. Հարանիներ ունա։

Matrice, *sf. matrice*, f. արգանդ. ատանդ. գործ մայր. 2. Տոց երկրի. բարձ. բանակ. 2. Հասկ Հերկ։

Matricida, *sm. matricide*, m. մայրապան. Հասկ անասնի. Հասկերան։

Matricidio, *sm. matricide*, m. մայրապան անօրէնութիւն. ապանաւթիւն մատ. Հասկ անասնի. Հասկերան։

Matricina, *sf. presse pour les citrons*, f. մանալ գրգնման քաանչյ. Լիներ ընձանաի ընչին։

Matricino, *sm. bourgeon*, m. բողբոջ. Հասկ արմի. գիշեր։

Matriciósa, *a. qui est sujette aux affections hystériques.* որ կրէ ցաւս արգանդի. բանակ Հիներին գործնեան։

Matricola, *sf. matricule*, f. 2. *patente*, f. մատեան անուանց (անձանց) ընկերութեան իրիք. Հարկատուց. գրաւոյ). 2. ասկ, տուրք արուեստաւորաց. Հասկ տեղերի. գործ. գործ. անդ տեղերի. գիշերա. 2. գործուածոյ Հերիներ։

Matricolare, *va. immatriculer, enregistrer. 2. faire payer la patente.* 3. *publier.* գրել. կարգել գանուն ուրոյ ի մատեան. 2. պահանջել. առնել. ասկ յարուեստաւորաց. 3. Հռչակել. յայտնի. Հրատարակագործ առնել. Հասկեր. տեղերեր ներկերս. 2. գործուածոյ գործ Հերիներ գիշեր. տիւ. 3. գործ ընդ։

Matrigna, *sf. marâtre*, f. մօրաս. իրեն մայրեղի տեղ։

Matrignáre,) *va. agir en marâtre.* գործ

Matrigneggiáre,) գործ իրեն. մօրաս. գործալ. Հասկ տեղ ինչ գործան. Հերիներ ներկերս։

Matrimoniale, *a. matrimonial, e.* անանձնական. անանձնական. Հասկան։

Matrimoniáre, *va. marier.* անանձնացուցանել. * կարգել. Հասկեր գործ։

Matrimónio, *sm. mariage*, m. անանձնութիւն. Հասկ Հասկ։

Matrina, *sf. sage-femme*, f. 2. *marraine*, f. մանկատար. 2. մայր պիտանիական. * Գիրամայր. Հասկ. 2. Հասկ գործ։

Matrizzare, *va. tenir de sa mère.* Նման մայրն լինել. Հասկ ընդհանր։

Matróna, *sf. matrone*, femme respectable, de qualité, f. տիկին. տանտիկին. գործ. Հասկան. Հանգ։

Matronale, *a. de matrone.* տիկնոջի. գործ Հասկ. Հասկան։

Matronímico, *a, a. qui prend le nom de la mere. որ մայր անուն գանձանի առնու.* Հասկ Հասկան։

Matta, *sf. natte*, f. 2. *troupeau*, m. պատանդեղն. գործած. 2. Հան. գործ. Հասկ. 2. գործ։

Mattacciáre, *va. s'amuser, folâtrer.* խաղալ. կատակել. գրօսանել. գործանալ. գործ. Հասկ. գիշերան. Հերիներ։

Mattaccináta, *sf. matassins*, m. pl. խաղ. կատակ պարտականչեց. գործերիներ գործ. Հասկ. Հասկ։

Mattaccino, *sm. matassins*, m. pl. խաղալիկ. կատակիչ. Հեղինակ պարտականչեալ. գործերիներ ընդհանր, Հասկերան։

Mattaccio, *sm. grand fou*, m. *կարի անմիտ. մեծ ելլը*:

Mattadóre, *sm. matador*, m. *սատ. յաղթող բարեաց (ի խաղս)*. Հմ. **-adóre**:

Mattamente, *av. follement. մեծապես ի ծիծղել. անմիտ*:

Mattana, *sf. ennui*, m. *տաղտկութիւն. տը-խրութիւն. ինեցեալ ոգեբուռ*. Հմ. **-anáre**:

Mattáre, *va. mater. ի պատերազմի տապա-լել յաղիճ կ. փակել զվէպ պատրն. 2. ձնդել. նկուն առնել. խանարհեցուցանել. Հմ. եր-մի. 2. ինեցնել. տըրտնջիմեմ. պոռնիկ եղբեր-ի. ինեցել. ինեմ*:

Mattea (**uccellar la**), *persifler, railler qn. պղտնել. կատակել. Հմ. եր-մի*:

Matteggiare, *va. faire le fou. մեծարել. ան-ծել. մեծարեմ ինեմս. ինեցեցնել. ինեցնեմ. ինեմ*:

Matterello, *sm. rouleau*, m. *2. petit fou*, m *գլան. գուգան գանգուածոյ. 2. բարաձ. մանուկ յիմար. օձ-ելը. ինեցն. 2. ի-ելը. ու դ-ելը ինեմ*:

Matteria, **Mattezza**, **Mattia**, *sf. démence, folie*, f. *յիմարու-թիւն. անմտութիւն. մեղանա-թիւն. պանդոյրութիւն. * խեն-թութիւն. ինեցնեմ. ինեմնեմ. ելելըմնեմ. ըմբեմնեմ*:

Mattina, *sf. matin*, m. *առաւօտ. վաղորդայն. -ոյոց*:

Mattinare, *va. donner l'aubade. 2. chanter matines. առաւօտել. կանխել երգով ի դրունս սիրելւոյն. 2. երգել. կատարել զա-ռաւօտս պատրանն. Հալտ-ա գեռաւոյոյն եղեռնական ոյոց-ելոյն ըսրեն. ինեմոյն օձ-ոյն. 2. -ոյոց ասլ-ելոյն. ինեմնեմ ինեմ. ինեցնեմ. ինեմնեմ. ինեմելեմ ինեմ*:

Mattinata, *sf. matinée*, f. *2. aubade*, f. *ա-ռաւօտն արդեն. ժամանակ առաւօտեան. 2. երգ առաւօտեան. ա դրունս սիրելւոյն. ա-ռաւօտին ծուռ. -ոյոց վերինը. -ոյոցա-կան. 2. -ոյոց ըսրեմն. -ան ընծեցնեմ*:

Mattino, *sm. le matin*, m. *2. levant, orient*, m. *առաւօտ. 2. արեւելք. -ոյոց. -ոյոց. 2. կող աշխոյոյ*:

Mattità, *v.* **Mattezza**.

Matto, *a, a. fou, folle. 2. grand, violent, e. 3. qui est mat. յիմար. անմիտ. տըտա-պանդոյր. * խելոնի. 2. աստղի. ուժգին. անհնար (չարաձև). 3. պարտեալ ի խա-դս պատերազմի ասպարէզն. ինեմ. ինե-ցնեմ. 2. ինեմն. ելեռնեմնեմ. ինեցն. 3. (ըսրեմնեմ) հմ օձ-ոյ*:

Mattolina, *sf. farlouze*, f. *մարդի արատա-ինեցող ինչ-ոյ ըսրեմ ինեմ*:

Mattonaménto, *sm. carrelage*, m. *յատա-կելի երեսուն սրեւակ. յատակ սրեւակոյ. ինեցնեմ ինեցնեմ*:

Mattonáre, *va. paver de carreaux. յատա-կել երեսուն սրեւակ. ինեցնեմ ինեցնեմ*:

Mattonáto, *sm. pavé de carreaux. յատակ սրեւակոյ. ինեցնեմ ինեցնեմ*:

Restare in sul —, *coucher sur la paille, sur le pavé. ի յեղեն անասնոյ ելեռնեմ. ան ինեցնեմ ըսրեմնեմ. ինեմնեմնեմ ինեմնեմ*:

Mattone, *sm. brique*, f. *carreau*, m. *2. grand fou. 3. carreau*, m. *սրեւակ. երեսուն սրեւակ. 2. խելագար. յիմար անմիտ. 3. չորեք-կուսի. սրեւակաձեւ կամար գոնի. յատակ-սիրն ինեցնեմ. ինեցնեմ. 2. ելելըմնեմ. 3. (օյոն ինեցնեմնեմ) օյեմ*:

Dare il —, *tuiler. զգորկել. զատուին ա-զիւամ. ինեմնեմյոյ. ինեցնեմնեմ ինեմնեմ-ինեմ*:

Dare, fare il —ad uno, *déchirer qn. à belles dents. բամրատել. ինեմ ինեմ*:

Mattonella, *sf. bande*, f. *Տնօս, եզր բեզանոյ զնգակի խոցոն. ինեմնեմ օյոնեմ ---ցնեմ-ինեմն ինեմոյ. ելելըմնեմ*:

Mattoniéro, *sm. briquetier*, m. *սրեւակոյ. ինեցնեմ*:

Mattuglio, *a, a. de la plus petite espèce. փոքրագոյն. մանր (ի ձուկն, հաւ). ան ինեցնեմ օյոնեմն. ---ինեմ (ինեցն)*:

Mattutinále, *a. du matin. առաւօտին. կա-նուխ. -ոյոցնեմ. -ոյոցն*:

Mattutino, *sm. matines*, f. pl. *2. le matin*, m. *առաւօտու. պատան. այգեկայնի պատան. 2. առաւօտ. վաղորդայն. -ելելն -ոյոցն. 2. -ոյոցն*:

— *a, a. du matin. առաւօտին. կանուխ. առաւօտու. -ոյոցնեմ. -ոյոցն*:

Maturamente, *av. mirement. բազում խոր-հրդով. քան հնձելով. խելամտութեամբ. խորհրդական իմաստութեամբ. ինեցնեմնեմ ելե. ինեինեմ ելեռնեմ. ինեցնեմ ելե*:

Maturamento, *sm. maturité*, f. *հասութիւն. հինի. օվա. ինեինեմ. ելեմ*:

Maturare, *va. rendre mûr. 2. dompter, affaiblir. 3. finir, achever. 4. bien considérer. հասուցանել. հինել (արեւագան) զպատ-ղս. 2. հնաւանել. անձոյացուցանել. 3. կատարել. ի կատար հասուցանել. 4. քան հնձել. քըն-նել. բազում խորհրդով. խորել. խելամտու-թեամբ ինեմն. ինեցնեմ. ինեցնեմ. ելեռ. ելեռ. ելեռնեմ. 2. ելեռ ինեմ. ելեռնեմնեմ. ելեռնեմնեմ. 3. ինեցնեմ. ինեմ. 4. ելե ինեցնեմ. ինեցնեմ. ինեցնեմ. ինեցնեմնեմ ինեցնեմ. — vn. devenir mûr, mûrir. 2. aboutir. հա-սանել. հինել պատղ. 2. հասանել. ելե-ցանել. ինեմ. ինեցնեմ. 2. ելեռնեմ. ինեցնեմ. ինեցնեմնեմ*:

Maturativo, *a, a qui fait mûrir. 2. maturatif, ve. հասուցիչ. հինիչ. 2. (տրեզանի) հասուցիչ. ելե տրեզանցոյ. (ինեցնեմնեմ) ելե տատրան. ինեցնեմ. 2. ելեռնեմնեմ ինեցնեմնեմ (ինեցնեմ)*:

Maturato, *a, a. mûri, e. 2. vieilli, e. հաս-ուած. 2. հնացեալ. օվա-ոյ (ինեմ). 2. ելե-ելեռնեմ ինեմ*:

Maturazione, *sf. maturité*, f. *2. maturation*, f. *հասուցիչ. հինիչ պատղ. * հասուցելութիւն. 2. ելեռնեմնեմ ինեցնեմ. ինեցնեմ օվա-ոյ. 2. (ելեռնեմ) ինեինեմնեմ. ինեցնեմնեմ*:

Maturézza, *sf. maturité*, f. *հասուն ինեմ. օվա-ելեռնեմ*:

Maturità, *sf. maturité*, f. *հասուն յինեմ պատղ. 2. հասուն, կատարեալ հասուն. 3. հասուն միտք. հնացեալ հասուն խելա-ամտութիւն. զգայնութիւն. օվա-ելեռնեմ. ելեռ. 2. ինեմնեմ. ինեցնեմ. ելեռնեմ ինեմնեմ-ելեռ ինեմ. 3. ինեցնեմնեմ. ինեցնեմնեմնեմ*:

Matúro, a, *a.* *múr, e.* Հասուն. Հասեալ. Եփեալ. Կամակատ. 2. Կատարեալ. Հասուն (Հասակ). 3. Իմաստուն. Խորհրդական. Փոքր. ծերաց. Խելամիտ. Խոհ. 2. Ծերացեալ. Ծեր. Ծերացեալ. 3. Ելեալ. Թեքեալ. Ներուրէլ.

Giovane matura, *ուր ձգ է ձեր* mariée. Տանեմատոյ. օրիորդ ի շուտ Հասեալ. որելէն.

Mausoléo, *sm.* mausolée, m. *լիքիմ* Նշանաւոր Գերեզման. Ընդարձակ. Տապան.

Mavi, *sm.* le bleu clair, m. Լազուրէ. Կապուտակի պոյծառ. ասէլ Տալէ.

Mazza, *sf.* baguette, f. *bâton, m.* 2. massue, f. 3. masse, f. 4. barre, f. 5. *bâton de commandement*, m. Գաւազան. Ձագի. Յարկերը. 2. Վերգ. Երկայնաձող բեր պատերազմի. * Լախտ. * Մահակ. 3. Ստրճ գաւազանաձեւ. ուռն. Քարշտան. 4. Լծակ մեքենայի գործելոյ. 5. Գաւազան գրաւորութեան. Լեզուին. Ներներէն. ոճոյ. Ներներէն. 2. Ծեփուլ. ոգեղաւոյն. Ներներէն Տեղ ոճոյ. 3. Ելելութեան. 4. Ընդհանուր Տիեզերական Ներներ Գալոյ. 5. Ներուրէ Ներներներէն.

Menar la — tonda, *n'avoir de ménagement pour personne.* ասանց ինչ ակնածանքի ունի, անխորհուրդ գործել ընդ ամենեսին. Ներեն չէ ներելիքին. Գեռաներէ !

Menar a —, *trahir.* Գաղտնիքի տալ. մատնել. Ելե Վերեմ.

— da palo, *maillet, m.* Ի ձողն. Ծեփուլ.

Mazzacavallo, *sm.* bascule à puiser de l'eau, f. Ձող Ջրոյ. Մեքենայ Ջրոյ. Ձող Տապալակշիռ. որ ինքնէ եւ ելանէ ի ջուր Տանել. * Եղէ. Ներուրէն.

Mazzacchera, *sf.* instrument à prendre des anguilles, m. կորմի գերելոցս եւ գոգոտս ըմբռնելոյ. Եղէն գոտէլէ. Ծոր-գոտէլ ծոռնեան ալոր. ձկան.

Pigliar a —, *prendre au leurre.* խանդ դնել. որալ. Խարել. Ներ Ներուրէն. Սէլ-ման. ալարհանք.

Mazzafrústo, *sm.* baliste, f. 2. *partie génitale*, f. քարքնկոյ. ամբարար. 2. Մեզրեա-կան անդամ. Ներեներէն. ծոռնեան. 3. Ալոին Ներէլիր !

Mazzamarróne, *sm.* badaud, sot, m. *տարէ-ի-ամբարտաւան. անմիտ. պերճ. ուռնար.*

Mazzamúrro, *sm.* *mâchemoure*, f. *բեկորք, կտորք կոպուճ Տաղի, պարբանեայ.* Ներուրէ-ներ Ներէլիր.

Mazzapicchiare, *va.* *frapper avec un maillet.* ծոռնել. Տարկանել ծոռնեան. Ծեփուլներ Ծեփուլ-ներ Վարկան !

Mazzapicchio, *sm.* maillet, m. Ի ձողն. ուռ-գան. Ծեփուլ. Վարեալ. Լարձրրան. 2. v. Mazzeranga.

Mazzasétte, *sm.* matamore, faux brave, m. *ահեղարան. պարծանէ. Ներուրէ Ներուրէ-ներ Ներուրէներէն.*

Mazzata, *sf.* coup de bâton ou de massue, m. *բրանեն գան. Տարուած. ոճոյալ ուռ-ներ. Ներներէ ուռ-ներ.*

Mazzate sudice, da ciechi, *grands coups de bâton. անխորհ. անհնոյ Տարուածք. Ներուռ-ներ. Ծեփուլ Ներուրէ.*

Mazzatéllo, *v.* Mazzetto.

Mazzeránga, *sf.* hie, batte, f. *ծանն վերկիր Տարեալոյ, Ներուռնելոյ. ուռն առ ի ներելոյ ի վերայ Տոգոյ.* Ներ Ծեփուլ-ներ. Ներ Ներուռ-ներ.

Mazzerangáre, *va.* *battre avec la hie.* 2. fig. *fouler aux pieds.* ուռուցիր Տարկանել, Ներուցանել. սեբտ գոբեալ վերկիր. 2. ան. ուռն կոխել. Ներէ Ներուռ-ներ ներելոյ, Ներներէ, Ներ-ներ Ներներ. 2. Լերներուռ. գոռոզ.

Mazzeráre, *va.* jeter qn. dans l'eau avec une pierre au cou. կրկան գցուածոյ կախեալ կամ ի պարի արկեալ ընկենուլ ի ջուր. գցներուռնուած Ներ ուռու Ներուռ ջուրս Ներուռ-ներ Ներներ.

Mazzero, *sm.* bâton noueux, m. 2. *pain doux-levé et lourd.* ուռ. գաւազան գնդաձեւ, ասուար գլխով. բեր վերգ. * Լախտ. 2. Տաղ անխոհ եւ Ներ-ներելոյ. Ներներ Ներ-ներ. 2. Ներուռ-ներուռ. լե Ներ Ներներէ Ներներ. Ներ-ներ Ներներ.

Mazzétta, *sf.* maillet, m. ուռն, կամ (գրօ-ղարաց. (գրուեր) Լերներ.

Mazzettino, *sm.* petite botte, f. bouquet, m.

Mazzétto, *sf.* *փոքրիկ Ներուռնեան Տաղոյ.* Փոքրիկ-ներ Ներ-ներ Լերներ Ներներէ. Ներներներներ.

Mazzicare, *va.* bâtonner. 2. forger. *բրանեն, ոգորանեն ուռնել. գանել. 2. գործել. ուռն Տարկանել. կռել, բանել ուռուցիր գրաւոցիր երկաթի. ոճոյ ըստ. Լերուռ-ներ Ներուռներ. Ներուռ. 2. Ներեներ Ներուռ Լերներներներ, Ներուռներ.*

Mazzicatóre, *sm.* forgeron, m. *գործող ուռնան. Ներուռներ. Ներ Լերներներներ.*

Mazziculáre, *vn.* faire la culbute. *վերվար իմանալէ. յաճախելոյս Խաղալ. * Ներեներ. Ներներ Ներներ.*

Mazzicúlo, *sm.* culbute, f. *վերվարար իմանալոյն. * Ներեներ. Ներներ.*

Mazziére, *sm.* massier, licteur, m. *վարդապետ. Ներքրակ. Ներներներ. Ներ-ներ-ներ.*

Mazzo, *sm.* botte, f. bouquet, m. 2. botte, liasse, f. 3. maillet, m. *խոյեան (Խաղոց, Տաղոյն).* Տրար. * Փունջ. * արդակ. * Կապոց. 2. *գումարաձեւ քաղմնեալ ձեւ. Ներ-ներ. 3. ուռն. կամ. Ներներ. Ներ-ներ. Ներ-ներ. 2. Ներ ըստ լե. Ներ. Ներ-ներ. 3. Ծեփուլ. Ներներ.*

— di carte, *jeu de cartes*, m. *բովանդակեալ քարտախոյ Խաղոյ.* * պարկ. Ներ Ներեներ ալոր Ներ-ներ.

— di lettere, *paquet de lettres*, m. *Տրար Լերներոյ. Ներներ Ներներներ. Լերներ. երեսներ* — d'uccelli, *six oiseaux attachés ensemble*, m. pl. *վեց Ներուռներ կապեալք ի միասին. Ներ Ներ ուռ-ներ Ներներ.*

Entrare in —, mettersi in —, *se mêler dans une affaire. միջամուխ լինել ի գործ ինչ. գանձն ի Ներեներ Խառնել. Ներ Լերներ Ներներ. Ներուռներ.*

Alzare i mazzi, *s'en aller, faire son paquet. Զ. se fâcher. 3. dérober.* Ելեալ Ներ-ներ. ի բաց երթալ. Զ. գայթակղ. բարկանալ. 3. գողանալ. Ներներ Ներներ. Ներ Ներներներ Ներներ. 2. Ներուռներ. Ներեներներ. 3. Լերներ.

Mazzocchiàja, *sf.* *toupet de cheveux*, *gros paquet*, m. 2. *coiffeuse*, f. *բազում Ծաղր. բազում Հիւանդ բերուածք.* 2. *յարդարել գլխոյ կամ վարսից կանանց.* ՚ պէտ ՚ես, Խորհուրդս՝ ՚ պէտ ԽոտըՀ ՚պերճ. 2. *Ճանչին.*

Mazzocchio, *sm.* *tresse de cheveux*, *touffe*, f. 2. *botte*, f. *paquet*, *fagot*, m. 3. *troupe*, *bande*, f. 4. *rejeton de chicorée*, *etc.*, m. 5. *bonnet ducal*, m. 6. *espèce de froment*, f. *Հիւանդ. Ծաղր. գիտակ.* 2. *խումբ. Ծաղրական.* 3. *ամբոխ. գունդ.* 4. *ած. բոլորովի Հզօրած. այլոց Նմանեցուց.* 5. *գլխոյ սեպհական.* 6. *ապա ինչ յորինդ.* ՚պէտ Խոտիսի, ՚պէտ ՚պերՀես ՚ես. ԽերՀի՝ Հերինս. 2. ՚պերճ. ՚պերճ. 3. ՀաւոյՀանէ. ՚ինոյս. ՚պերճ, ՀինՀիկ. 5. ՚պոյս ՚պերճուս. 6. ՚պէտ ՚ես ՚պոյս.

Mazzocchiùto, a, *a.* *noueux*, *se.* *առատ. գնդաձեւ. գլխով.* ՚պՀԸ Խոտիսը.

Mazzolino, *sm.* *bouquet*, m. *փոքրիկ խումբն Ծաղկանց.* ՚ փիՀիկ. ՚ինոյս ՚պերճ.

Mazzuola, *sf.* *baguette*, f. 2. *rejeton*, m. 3. *sorte de supplice*, f. *գաւազան փոքր, նման բանի.* 2. *բոլորովի. շտաւուՀ.* 3. *ապա ինչ Նմանեցնաց. խՀԸ. ՚ինոյս ՀէՀՀոյս.* 2. Խոտը ՚ես. ՀիՀես. 3. ՚պէ ԽոտիՀես Խոտիսի.

Mazzuolo, *sm.* *petit paquet ou bouquet*, m. 2. *masse*, f. *marteau*, m. *խումբն կամ Ծղոտ փոքրիկ.* 2. *մուր. ուռն. կոան.* ՚ինոյս ՚պերճ. ՀէՀՀոյս. 2. ՀՀոյՀ ՀոՀիսոյս.

— da terra, *casse-motte*. *ի մէն կոշտիկ. ԽոՀոյսի ՚պերճոյիսերին ՚ես ՀՀոյՀոյս Խոտիսոյս.*

— di legno, *mailloche*. *ի մէն. ԽոՀոյսոյս.*

Me, *pr.* *moi*, *pron.* *ինձ. ՚պեզ. ոսոնս.*

Me', *sm.* *mieux*, *avantage*, m. *օգուտ. շահ. Ծիսոյս. ՀէՀՀոյս.*

— *av.* *mieux*, *plus bien.* *ՀոՀես ՀՀի.*

Per — , *parmi*, *au milieu.* *առ. ի մէջ. ընդ մէջ. ԽոՀՀոյսոյս. ՀՀիսոյս.*

Meandro, *sm.* *grecque*, f. 2. *méandre*, m. *sinuosité*, f. *կամակոյր ընթացուած, գործ ի շինուածս.* 2. *Ճանապարհայոյս ընթացք. ՀոյՀոյս. ԽուսոյսՀես. (ՀՀիսոյս) ՀՀոՀիսՀի ՀՀոյՀես. 2. ԽոյՀիՀես. ՀՀոյՀոՀՀոՀես ՀՀիսոյս. ՀՀոյՀ. ՀՀոյՀոյս ՀՀոյՀ.*

Meare, *vn.* *couler*, *s'écouler*, *procéder.* *Ծոքել. Հոսել. ոՀոյՀոյս. ՀՀոյՀ. ՀՀոյՀ. ՀՀոյՀոյս.*

Meato, *sm.* *pore*, *canal*, *méat*, m. *անցք. ծակոյր. ԽոյՀոյս. Ծոյ. ՀՀոյՀոյս ՀՀոյՀ. Ծոյ.*

Meccanica, *sf.* *la mecanique*, f. *մեքենական Հարուածոյիսն, գիտութիւն. Նաև մեքենավոյիս.* *մեքենագործութիւն. ՀՀի ՀՀոյՀ ՀոՀոյս. ՀՀոՀոյՀ ՀՀոյՀես.*

Meccanicamente, *av.* *mecaniquement.* *մեքենաական Հարուածոյիսն ՀՀոյՀ օրինի մեքենական գիտութիւն. ՀՀոյՀոյՀոյՀ.*

Meccanico, a, *a.* *a mecanique.* 2. *vil*, *e.* *mécanique*, *ignoble.* *մեքենական (արուեստ, գիտութիւն). 2. տեսոյ. արՀեստաոյ. ՀՀի ՀՀոյՀոյՀոյՀ. ՀՀոյՀ. 2. ԽոյՀ. ՀՀոյՀ ՀՀոյՀոյս. ՀՀոյՀոյս.*

— *sm.* *artisan*, *m.* 2. *mécanicien*, *m.* *տարափառ մեքենագործ. յարհիՀ գործեաց. արուեստագէտ. 2. մեքենաՀաս. անվանկ, ուսումնիչ մեքենական Հարուածոյիսն. ՀՀոյՀոյՀոյՀ. ՀՀոյՀոյս. 2. ՀՀոյՀոյՀոյՀ ՀՀոյՀոյս ՀՀոյՀոյս. ՀՀոյՀոյս. ՀՀոյՀ ՀՀոյՀ ՀՀոյՀոյս.*

Meccanismo, *sm.* *mecanisme*, m. *structure d'un corps*, f. *կազմած մարմնոյ. Հարմարած. գործուած. կազմած. կազմուածք. ՀՀոյՀոյս. ՀՀոյՀոյս. ՀՀոյՀոյս.*

Meccere, *sm.* *messire*, m. *աեր իմ. ՀՀոյՀոյՀ.*

Mécco, *sm.* *adultère*, m. *շուն. ՀՀոյՀ.*

Mecenàte, *sm.* *mecene*, m. *Ի՞ՀՀՀոյս. տածէր. Նեռասոյս. Նեռասոյս ուսմանց եւ Հարուածոց. ՀՀոյՀ ՀՀոյՀոյս. ՀՀոյՀ ՀոյՀոյս.*

Meciocaam, i, *sm.* *rhubarbe blanche*, f. *ապիւս.*

Meciocan, *sm.* *mecon*, m. *մեկոնոյ. ՀՀոյՀոյս. ՀՀոյՀոյս.*

Meco, *pr.* *avec moi.* *ընդ իս. ՀՀոյՀոյՀ. ՀՀոյՀոյս.*

Mecònio, *sm.* *méconium*, m. *մեկոնիոն. կաթնոյ, ի մէջ մեկոնի. ՀՀոյՀ ի՞ մրՀիկոյսիչ տժկալի մեկոնի. 2. տեսս կղկղանք ցապիս առաջին. առ առնոյն. ՀՀոյՀոյս. 2. ՀՀոյՀ.*

Meconite, *sf.* *meconite*, f. *մեկոնաբար. ԽոյՀոյս ՀՀոյՀոյս.*

Medaglia, *sf.* *médaille*, f. *պատկերագիր. մեՀՀատուած կամ յիշատակոյ գաՀՀոյսն. գաՀՀական քրոջական Հատոյ. ի պատիս մեՀի ուրոյք կամ վասն պաՀՀելոյ դիՀուածոյ էրեւելի ինչ գործոյ եւ գիպուածոյ. 2. գաՀՀական Նահատակ. պատկերագիր. 3. պատկերագիր գաՀՀական յայտապատկեր արքոյ. ՀՀոյՀոյ. 4. ՀՀոյՀ. ՀՀոյՀ. պարեւս. ՀՀոյՀոյՀոյՀ ՀոՀոյս. արուեստագիտոյ. պատՀաՀեց եւ Հարուածոյացոյ եւ պյոյՀոյՀոյՀոյՀոյս. ՀՀոյՀոյՀ ՀՀոյՀոյս. 2. Խոյ ՀՀոյՀոյս ՀՀոյՀոյս. ՀՀՀոյս ՀՀոյՀոյս. ՀՀոյՀոյս ՀՀոյՀ. 3. ՀՀոյՀ. 4. ՀՀոյՀ ՀՀՀոյՀոյս.*

Medaglièta, *sf.* *prix d'une médaille*, m. *յարկ պատկերագրի կամ գաՀՀական միոյ. ՀՀոյՀ ԽոյՀ ՀՀոյՀ ՀՀոյՀոյս.*

Medaglione, *sm.* *médaillon*, m. *գաՀՀական. պատկերագրիս մեՀ. 2. բոլորովի գրուագ. գարգ բոլորովի եւ գանգուածագոյն, յորում գրուեալ է պատմ մեՀի ուրոյք կամ գործ ինչ երեւելի. ՀՀոյՀոյս ՀՀոյՀ ՀՀոյՀ. 2. (ՀՀոյՀոյս) ՀՀոյՀոյՀոյՀ ՀՀոյՀոյս.*

Medaglista, *sm.* *antiquaire*, *médailliste*, m. *խոյսգիտոյս. Հնոյս պատկերագոյսց. տասնաարիս գաՀՀական. ՀՀոյՀոյՀոյս ԽոյՀոյս. ԽոյՀ ՀՀոյՀոյՀ ՀՀոյՀոյՀոյՀ. ՀՀոյՀոյՀոյս. ՀՀոյՀոյՀոյս.*

Medemo, *e.* Medesimo.

Medesimamente, *av.* *de même*, *pareillement.* *նոյնիսկ. ՀոՀոյսոյս. ՀՀոյՀ. ՀՀոյՀոյՀ. ՀՀոյՀ.*

Medesimézza, *sf.* *identité*, f. *ՀոյՀոյսիՀ իմն.*

Medesimità, *sf.* *ՀոյՀոյս իմն. ՀՀոյՀոյՀ. ՀՀոյՀոյՀոյՀ. ՀՀոյՀոյՀոյՀոյՀ.*

Medésimo, a, *a.* *même.* *նոյն. իմն. ինքն.*

Medésmo, *sm.* *même.* *նոյն ինքն. ՀՀոյՀոյՀ ՀՀոյՀոյՀ. ՀՀոյՀ. ՀՀոյՀ ՀՀոյՀ. ՀՀոյՀ.*

— *av.* *même.* *նոյնպէս. ՀՀոյՀոյՀ. ՀՀոյՀ ՀՀոյՀ.*

Mediana, *sf.* *veine médiane*, f. 2 *médiatrice*, f. *միջին Հասկ բազկին. 2. միջնորդ. ՀՀոյՀոյՀոյՀոյՀ ՀՀոյՀոյՀոյՀոյՀոյՀ. ՀՀոյ

Mediáno, a, *a.* *moyen, ne.* ***médiocre.*** *2. médiateur,* m. *միջին · չափ · չափաւոր · * միջակ. 2. միջնորդ · օրէնսդիր · փրեխոխ. 2. պլանէտ.*

Mediánte, *prep. moyennant, au moyen de. 2. au milieu, entre. ի հնոյն. միջնորդութեամբ. օգնութեամբ. 2. ընդ միջ · ի միջ · ընդ. եւէլէլ · վասիսաս իւր. խորհրդով. 2. իւրեանց · իւրեանցն. օրէնսդրօն.*

— *sm.* ***médiante.*** *f. միջնորդ · պլանէտ.*

Mediáre, *vn.* ***être interposé.*** *ի միջի կալ, լինել · սրտնջան տարածել · օլանի.*

Mediastína, *sf.* ***médiastine,*** *f. երակ միջին թաղանթի կրծոց · հնոց տարածէ.*

Mediastíno, *sm.* ***médiastin,*** *m. միջին թաղանթի կրծոց · մարկ որ բաժանէ զկուրծս յերկայնութիւն · հնոց.*

Mediatamênte, *av.* ***médiatement.*** *միջնորդաբար.*

Mediáte, } *ի հնոյն · միջնորդաբար · ի հնոյն.*
Mediáto, } *վասիսալ · վասիս իւրինէնէ.*

Mediáto, a, *a.* ***interposé, e. mis au milieu. 2. propre, commode.*** *եգեալ ի միջի · ընդ միջ անկեալ · միջին · 2. գեայդ · պատրաստ · տարտ ելան · տրայս կերէն · օրէնսդուն · 2. պահանդ · առյուան.*

Mediatóre, trice, *s.* ***médiateur, trice. entremetteur.*** *միջնորդ · բարեխօս · տրայս կերէն · պլանէտ · վասիս · փրեխոսուին.*

Mediazióne, *sf.* ***entremise, médiation, intercession,*** f. *միջնորդութիւն · բարեխոսութիւն · պլանէտլէ · վերուին · ինէնէսուն.*

Médica, *sf.* ***luzerne,*** f. *2. femme qui se mêle de médecine,* f. *մարգագ առուգյա. 2. կին բժիշկ · լաչը եանոսը. 2. հեակ գասըն.*

Medicabíle, *a.* ***guérissable.*** *բժշկելի · նշեց գասէլ · լէգ ըսը գասէլ · 2. հեակ գասըն.*

Medicáme, *s.* ***Medicamento.***

Medicamentário, *sm.* ***côde médicamentaire,*** m. *մատեան գեղոց · բժշկական մատեան · կասկէնէ սէրուալը · նշոց սէրուալը · տարտանդ.*

Medicamênto, *sm.* ***médicament, remède,*** m. *գեղ · գասական · բժշկութիւն · բժշկական · նշոց · տարտանդ · գասական.*

Medicamentóso, a, *a.* ***médicamenteux, se.*** *բժշկական · բժշկ · օգտակար · լէգ ըսը · կասկէնէլի.*

Medicáre, *va.* ***médicamenter, traiter un malade, remédier.*** *գասմանել · բժշկել · գեղս մատուցանել · գասման տանել · նշոց վերգեր · ինէսը · պահանդել նիսը.*

— *il vino, fretater. խառնել զգինի · գեղս ի գինի արկանել. առ գեղջկասեաիլ եւ սեթորելի գործելոյ · լաւրուս եէշը, գինը գասմանի · լաւրուց կասկէնէլ նիսը.*

Medicástro, } *sm.* ***médecin ignorant.*** *pp.*
Medicastrône, } *բժշկ · ապատգասն · անգէտ բժշկ · նասան հեակ · նիսկ գասըզը կասկէնէլ.*
Medicastrónzolo, }

Medicáto, a, *a.* ***médicamenté, e. qui s'est servi de médicaments.*** *գեղս առեալ · նշոց ասըզ · նիսկ ասըզ.*

Vino —, *infusion de qc. dans le vin,* f. *գինի, յոր խոս ինչ արկիս. իգի · նէնէն նէ գասման գեռասըն · լաւրուց.*

Medicatóre, *sm.* ***médecin,*** m. *բժիշկ · հեակ.*

Medicatúra, *sf.* ***médicament,*** m. *2. médication,* f. *գեղ (պատուիրեալ ի բժշկէ) · 2. բժշկութիւն · գասման բժշկի · մատուցանելն գեղս · (հեակին նէսկէնէ տալն) նշոց · 2. նշոց վերգեր · նասկէնէ գասման · նիսկ · գասական.*

Medicazióne, *sf.* ***application d'un remède, f. traitement,*** m. *գեր գեղոց · մատուցանելն գեղս · գասման · բժշկութիւն · նշոց վերգեր · նիսկ.*

Medichería, *sf.* ***cabinet de chirurgie,*** m. *բժշկարան · բժշկարան · սենեակ բժշկի · ցեր · լաւ տասը · նասկէնէ.*

Medichessa, *sf.* ***femme qui se mêle de médecine,*** f. *կին բժիշկ · հեակ գասըն · նասկէնէ.*

Medichévole, *a.* ***propre à guérir.*** *բժշկիլ · առողջացուցիչ · նշոց.*

Medicina, *sf.* ***médecine,*** f. *2. remède, médicament,* m. *3. médecine, potion purgative,* f. *բժշկութիւն · բժշկական արուեստ, յաւրութիւն · 2. բժշկութիւն · գեղ · 3. արբեցող · բժշկի մարթիւ · նշի ըզգղ · հեակլէ · նասկէնէլ · 2. նշոց · տեղ · 3. լեռգեր (նշոց).*

Non ne aver un per —, *être réduit à la dernière misère.* չունել ինչ · ի չեսուն չաւրութեան լինել · պէր նէյն ըսմանի · ան տեղեկ նասկէնէլ նիսկ գասըն · նասկէնէ.

Medicinále, *sm. remède,* m. *գեղ · նշոց.*

— *a. médicinal, e. բժշկական · բժշկութեան. հեակլէնէ տոյն · տեղէյն · գասական.*

Vasélli medicinali, *vases de médicaments,* m. pl *անօթք գեղոց · նշոց գասըզը.*

Medicinare, *va.* ***médicamenter.*** *գեղս մատուցանել · գասմանել · ինէս · գասական նիսկ.*

Médico, *sm.* ***médecin,*** m. *բժիշկ · բաժիշկ · հեակ · նասկ · գասկէնէ.*

— *volante, médecin appelé au hasard,* m. *բժիշկ զոր դիպի գտեալ կոչել · բաս ինէլ գասըսնանալ · լաւրուլու հեակ.*

— *da succiole, manuvais médecin,* m. *վատ տասը բժիշկ · գեղս · նասան հեակ.*

— *da borse, médecin qui ne vise qu'à la bourse de ses malades,* m. *բժիշկ որմս տեսանէ զարժէ բժշկ որ զեսան ունիցի վարս տանուց մանաւանդ զարժ բժշկի գրնանդր. գասրաս · լեռգ որքան հեակ. նասկէնէ գասրաս · լեռգ նէյն հեակ գասըն.*

— *a, a. médical, de médecine. բժշկական · բժշկութեան (մասն, ծխի) · հեակլէնէ գասկէնէլէ. ըզգղ.*

Medicóne, *sm. savant médecin, médecin très-habile,* m. *բժիշկ իմաստուն, հարուար · նշոց · գասկ հեակ · նասկ հասկ.*

Medicónzolino, } *sm. médecin ignorant,* m.
Medicónzolo, } *անտեղեակ բժիշկ · նասկէնէլ · նշ. նասան հեակ.*
Medicúccio, }

Medicta, *sf. moitié,* f. *2. proportion,* f. *կէս · չաւրայ · 2. չափ մասուն իմն. նասը · նշոց · 2. գասկ գասկ նէ նասկ.*

Médio, *sm. le doigt du milieu,* m. *միջին մատն. * միջանուն · օրէնս գասկ ·*

— *a, a. du milieu, miloyen, ne. միջին · օրէնս · գասկէնէլ · նէյն · օրէնս ·*

— *proporzionale, moyenne proportionnelle,* f. *միջին չափ մասուն գասկ · հեակ գասկէնէ · նշոց.*

Mediócre, *a.* ***médiocre, moyen, ne. միջին · չափ.***

յափսար. * միջնակարգ. օրեր- ֆոբեբ- եվ-ով. ֆ-ոնեռ-ով. ֆ-ով.

Mediocreggiare, *vn. être médiocre.* միջին ինն, չափ ինն լինել. օրեր- ֆոբեբ օվ-ով.

Mediocremente, *av. médiocrement.* միջին ինն. ամպատ. չափով. չափաւորապես. օրեր- ֆոբեբ- ֆոբեբեն. ոգեր ոգեր. ֆ-ոնեռ-ով.

Mediocrità, *sf. médiocrité, f.* չափ. չափաւորապես ինն. միջինն լինել. * միջնակարգ ինն. ֆոբեբեն. օրեր ֆ-ով. ֆ-ոնեռ.

Meditamento, *sm. méditation, pensée, idée, f. մտածողական ինն. մտածողական ինն. խորհուրդ. միտք. ֆ-ով-ոնեռ. ֆ-ով-ոնեռ. ֆ-ոնեռ.*

Meditare, *vn. méditer. խորհել. խոկալ. գնաս. անել. մտածորդ լինել. 2. խորհել գործելու տրամ. գնաս. անել. զատանալ ինն. անել ազոխ. մտածողական. ֆ-ով-ոնեռ. ֆեր. ֆ-ոնեռ-ով. ֆ-ոնեռ. ֆ-ոնեռ. ֆ-ոնեռ-ով. 2. ֆ-ոնեռ-ով. ֆ-ոնեռ-ով ինն. ֆ-ոնեռ ինն. ֆ-ոնեռ-ով ինն.*

Meditatamente, *av. avec réflexion, de propos délibéré. խորհրդով. գիտակցաբար. ֆ-ոնեռ. ֆ-ոնեռ.*

Meditativo, *a, a. rêveur, se. մտածորդ. ֆ-ոնեռ-ով. ֆ-ոնեռ-ով.*

Meditazione, *sf. méditation, f. խորհուրդ. մտածողական ինն. մտածողական. խոկալ. ֆ-ոնեռ. 2. ինն խորհելոյ. 3. մտածողական գործողություն. ազոխ. մտածողական. * մտածողական. ֆ-ոնեռ-ով. ֆ-ոնեռ-ով. ֆ-ոնեռ-ով. ֆ-ոնեռ-ով. 2. ֆ-ոնեռ-ով ֆ-ոնեռ. 3. ֆ-ոնեռ-ով. ֆ-ոնեռ-ով.*

Mediterraneo, *a, a. méditerrané, e. միջերկրական. ցամաքամ. ֆոբեբեն. ֆոբ օրեր- ոգեր-ով. ֆ-ոնեռ-ով ֆ-ոնեռ-ով.*

Meditullio, *sm. milieu de quelque chose. անկյունաց. միջ. օրեր- ֆոբեբ.*

Meglio, *av. mieux. 2. plus, plutôt. լա՛ս. ես-ս. մանավանդ. առաւել. ֆ-ով ոգեր. 2. ֆ-ով. յ-ով. ֆ-ով. ֆ-ոնեռ-ով ինն.*

— *sm. le mieux, m. լա՛ն. լա՛ագոյնն. ազնա՛ագոյնն. ֆոբեբ. ֆ-ով. ֆ-ով ֆոբեբ.*

Di bene in —, de mieux en mieux. *ֆ լա՛ագոյ. ֆոբեբեն ֆոբ (օրեր). ֆոբ ֆոբ ֆոբեբեր.*

Il — ricolga il peggio, *au diable le meilleur! մի՛ գատնար ես. ֆոբ գնաս. ոգեր ոգեր-ով ֆոբ. ոգեր ոգեր-ով.*

Il — è nemico del bene, le mieux est ennemi du bien. *գատ լա՛ագոյնն ես ոգեր. ոգեր գրաբեր. գնաս ֆոբ ոգեր. ոգեր ոգեր-ով. ֆոբ ոգեր. ֆոբ ոգեր.*

Volere il — del mondo ad alcuno, *vouloir un grand bien à qn. ֆոբ ոգեր. ոգեր ոգեր. ոգեր-ով ոգեր.*

Miglioramento, *sm. amélioration, f. լա՛ագոյն. լա՛ագոյնացման. ոգեր. ոգեր. ոգեր. ոգեր. ֆ-ոնեռ-ով. ֆ-ոնեռ-ով.*

Migliorare, *va. améliorer. լա՛ագոյնել. ազնա՛ագոյնել. * գատ ոգեր ինն. ֆ-ոնեռ ինն.*

Mela, *sf. pomme, f. 2. boule d'amortissement, f. 3. fesse, f. ֆոնեռ. 2. գունդ (ի վերայ աշտարակաց, գմբէթից, գրօսից). 3. գնաս. ֆ-ոնեռ-ով. ֆ-ոնեռ-ով. 2. (ֆ-ոնեռ. ֆ-ոնեռ ֆ-ոնեռ-ոնեռ) ոգեր. ֆ-ոնեռ. 3. ֆ-ոնեռ.*

Melacchino, *a, a. mielleux, se. très-doux, ce. անուշ-անուշ, յոյժ քաղց (գինի). ոգեր ոգեր ոգեր.*

Melacitola, *sf. mélisse, f. ֆ-ոնեռ ոգեր. * պաղպէհ. օգ-ով. ոգեր-ով ոգեր.*

Melacotógna, *sf. coing, m. սերկևիլ. ոգեր. ոգեր ոգեր. ոգեր. ոգեր ոգեր.*

Meladdolcito, *a, a. adouci avec du miel. մեղկաց. քաղցրացեալ մեղու. * ոգեր. ոգեր. ոգեր ոգեր.*

Melagrana, *f. (sf. grenade, f. նռան. նռ.*

Melagranàta, *f. (sf. — նռան. նռ.*

Melagrancia, *v. Melarancia.*

Melagrano, *sm. grenadier, m. նռնենի. նռ ոգեր.*

Melampiro, *sm. mélampyre, m. աբղեազգական. ոգեր. ոգեր ոգեր. ոգեր ոգեր.*

Melanagógo, *v. Melanogogo.*

Melancolia, *) sf. mélancolie, f. ֆ-ոնեռ. ոգեր. ոգեր. ոգեր. ոգեր. ոգեր. ոգեր.*

Melanconia, *) ֆոնեռ ինն. ոգեր ոգեր. ոգեր ոգեր. ոգեր. ոգեր.*

Melancólico, *) a, a. mélancolique. ոգեր. ոգեր ոգեր. ոգեր. ոգեր.*

Melancónico, *) ոգեր ոգեր. ոգեր. ոգեր.*

Melangola, *sf. orange, f. ֆ-ոնեռ. ոգեր. ոգեր. ոգեր. ոգեր. ոգեր. ոգեր.*

Melangolo, *sm. oranger, m. ֆ-ոնեռ. ոգեր. ոգեր. ոգեր. ոգեր. ոգեր. ոգեր.*

Melanita, *sf. mélanite, f. ֆ-ոնեռ. ոգեր. ոգեր. ոգեր. ոգեր. ոգեր. ոգեր.*

Melanogogo, *sm. melanogogue, m. ոգեր. ոգեր. ոգեր. ոգեր. ոգեր. ոգեր

leux, se. Մեղուաց · խառնեալ, յարդարեալ Մեղու. · քաղար · գ–լ–ը · ի–ն–լ–ը։

Mèle, *sm.* miel, m. Մեղր · գ–լ· · ա–ե–լ· Լ–է–ս· Խ–ն–ո–ի։

Melegagride, *sf.* poule de Barbarie, f. Խոհ Հաւ · գ–ր–գ–ղ–լ Ի–ն–ո–ս–ը–ս։

Melensaggine, *sf.* sottise, f. անմտութիւն. ս–ւ–ե–ի–ս–ե–ի։

Melenso, a, *a.* sot, te, fou, folle. յիմար. անմիտ · պանդուխտ · ս–ե–ի–ս· ա–ե–ի–ս–ե–ի։

Meléto, *sm.* verger de pommiers, m. 2. fesse, f. Խնձորիք · գրասեռ Խնձորոյ · 2 · գ–ս–ո· Ի–ս–ե–ի–ս· 2 · ծ–ն–ի–ս–ե–ի։

Meliaca, *sf.* abricot, m. Ծիրան տափակակ · *պատկերի · 2 Ծիրան · Վ–է–ր–ո–ս–ի։ 2. ծ–ղ–ս–ե–ի։

Meliaco, *sm.* abricotier, m. Ծիրան · Ծ–ռ· *պատկերիի· * Ծիրանի· Վ–է–ր–ո–ս–ի, ծ–ղ–ս–ե ո–ւ–մ–ե։

Mélica, *sf.* blé de turquie, m. Հնդիկ, տաճիկ ցորեան · *սիմիաք · * եգիպտացորեն · Հ–ղ–ե ղ–ո–ր–ց–ա–յ–ե։

Melicéride, *sf.* mélicéris, m. պտուղ մի գեղա–ղ–գ–ի Թ–ա–պ–ա–խ–ի· · ո–ր–ե Խ–ն–լ–ի–ի ո–ւ–ե–լ–ե–ի–ի։

Melichino, *sm.* cidre de pommes, m. ա–լ–ա–ր–ա· գինի ի Խնձորոյ· Խ–մ–ե Լ–ե–ղ–ե–ի–ի, լ–ր–ա–ց։

Mélico, a, *a.* mélodieux, se. գեղգեղական · քաղցրաբարբառ · քաղցրանուագ · Խ–ե–լ–ե–ց–ե Խ–ե–լ–ի–ի · Լ–է–ի–ի–ե–ի–ի։

Melifero, *v* Mellifero.

Méliga, *v.* Melica.

Melilôto, *sm.* mélilot, m. Մեղրանձ · ապղխաւոյ · Խ–լ–ի–ս–ս · Ա–լ–է–ղ–ա–ս–ե։

Melissa, *sf.* mélisse, f. Խոտ մի Հաւ · * պա–ա–ր–ի–ղ · ե–ա–ս· ո–ի–ա· · ե–է–ս–ն ո–ի–ա։

Melitite, *sf.* mélilite, f. Մեղրաքար · գ–լ Խ–ե–ը · Կ–ճ–ի–ի ո–ե–լ–ի։

Mellifero, a, *a.* fertile en miel. Մեղրաբեր · գ–լ Կ–ո–ւ Խ–ե–ի։

Mellificâre, *va.* faire du miel. Մեղր գործել · գ–լ Խ–ե–ն–ե–ի։

Mellifilo, *v.* Melissa.

Melliluo, a, *a.* doux comme le miel. որ մեղր կաթիլցուածել. քաղցր · գ–լ–ե–ը–ա–ն. Ր–ի–ը–ե։

Mélliga, *v.* Melica.

Melliloto, *v.* Meliloto.

Mellite, *v.* Melilite.

Mellivero, *sm.* colibri, m. Մեղրանձ Թռչուն · որաքիպա · գ–ր ա–յ Ի–լ–ե–ո–ի ի–ւ–լ–ե–ի Լ–է–ն–ո–ի։

Mellonággine, *sf.* stupidité, balourdise, lourderie, f. Թ–ա–ն–ք–ա–ա–ա–ն–ի–ի–ն · պանդարաւ Թ–ի–ն · Լ–ւ–է–ի–ե–ւ–ե–ի · ա–ն–ո–ի–ւ–ե–ի։

Mellonájo, *sm.* couche de melons, melonière, f. ակիսաստան · ակիսներիք · Կ–ո–ն–ե–ւ · Գ–ղ–ն–ի–ն–ի–ի · Խ–ղ–ո–ւ–ե–ւ–ի–ի–ն–ե–ւ։

Mellône, *sm.* melon, m. 2. lourdaud, m. ակիս. 2 · Թ–ա–ն–ք–ա–ա–ա–ն–ի–ի · անմիտ · Կ–ո–ւ–ե–ւ · գ–ղ–ն–ի–ի· Խ–ղ–ո–ւ–ե–ւ–ի–ի–ն–ե–ւ · 2 · Լ–է–ի–ե–ւ · Կ–ո–ւ–ե–ւ Կ–ո–ի–ւ–ե–ւ։

Avere il —, être le dernier. յիմար, յետնակ լինել · ան ջ–ն–ի · Կ–ո–ւ–ե–ւ ։

Mélma, *sf.* bourbe, f. limon, m. սիկ · մաղձ. տիղմ· Կաւ · (ջ–ւ–ի–ն–ե–ա· Լ–ե–ւ Լ–ի–ի–ե) Լ–ճ–ա–ւ · գ–ա–ւ–ե–ի։

Melmóso, a, *a.* bourbeux, se. սիկամած. · տղմուտ · Լ–ճ–ա–ւ–ե–ւ · գ–ա–ւ Լ–է–ի–ե։

Mélo, *sm.* pommier, m. Խնձորի · Խ–ն–ձ–ո–ր–ե։

Melocotógno, *sm.* cognassier, m. սերկեւիլ · ս–ւ–ե ո–ւ–ն–ե։

Melode, *sf.* mélodie, harmonie, f. գեղգեղ·

Melodía, ‖ *sm.* mélodie, harmonie, f. գեղգեղական, քաղցրաձայն բարբառ · Խ–ղ–ղ քաղցրաբարբառ յորդորանք · Խ–ն–ե Խ–լ–ի · Ա–ն–ն–ե–ն–ի–ի Ր–ե–ի–ե–ն–ի–ի · Լ–ւ–ե–ի Խ–է–ի Ն–ե–ի–ի։

Melódico, a, *a.* mélodieux, se. գեղգեղական քաղցրանուագ · Խ–ն–ե Խ–լ–ի–ի · ա–ն–ո–ի–ւ–ե–ի–ի · Խ–է Ն–ե–ի–ի։

Melodiosamênte, *av.* mélodieusement. գեղգեղով · գեղգեղական քաղցրանուագ բարբառով · Խ–ն–ե Խ–լ–ի–ի–ե Ն–ե–ի–ի · գ–ա–ն–ե–ւ–ե–ի–ի–ե։

Melodióso, a, *a.* harmonieux, se. գեղգեղական · քաղցրաբարբառ յորդորական · քաղցրանուագ · ո–ն–ե–ի–ի · Լ–է–ի Ն–ե–ի · Խ–ն–ե Խ–լ–ի–ի–ե Հ–ա–ն–ե–ի–ի։

Melodrámma, *sm.* mélodrame, drame en musique, m. գեղգեղական երգ զուռանաց · Նուագ Ա–լ–ի ե–ե–գ–ի–ո ե–ո–ի–ս–ի–ի։

Melogna, *sf.* blaireau, m. անասուն ինչ. · * գորշակ · գ–ր–ո–ա–ե–ի։

Melogranato, *sm.* grenadier, m. Նռնենի. Նռ · ո–ւ–ե–ի։

Melopéa, *sf.* mélopée, f. Հարաբերութիւն նուագարարական · արուեստ եւ կանոնք նուագ քաղելոյ · Հ–ա–ի–ի–ն–ե–ի–ն–ե–ւ–ե–ի Ն–ա–ի–ի Խ–ն–ի–ի–ե Ե–ն–ի–ի · ե–ո–ո–ի–ե–ի–ե–ի։

Melóte, *sf.* peau de brebis avec sa toison, f. մաշկեակ · ոչխի · Մորի ոչխարին կամ գեղ–ն–ա–ր · Խ–ն–ի– Խ–ո–ի–ն–ա–ի Ե–ղ–ն–ա–ի Ա–ե–ի–ի–ե, ե–ղ–ո–ի–ե։

Melúggine, *sf.* pommier sauvage, m. Խնձորի վայրի · Խ–ն–ձ–ո–ր Ս–լ–ի ո–ւ–ե–ի։

Melúme, *sf.* rouille qui attaque à la vigne, f. ժանգ որ ինոց · անձրեւ · Կ–ղ–ի Ե· Ջ–ն–ա–ի–ե ո–ր–ի–ն–ց · Ա–ն–ե Ե–ղ–ե–ի–ե Խ–ա–ղ–ո–ց–ն ո–ւ–ե–ի Ի–ն–ո–ւ–ե–ի։

Melúzza, *sf.* dim. petite pomme, f. Խնձոր փոքրիկ · Խ–ն–ձ–ե–ի։

Membrâna, *sf.* membrane, tunique, f. 2. parchemin, m. Թաղանթ · մեծիկ · պարտուակ · մաշկ · փառ. · * չասկի · 2 · Մաշկագործ · Կ–ե–ո–ե · ե–ի–ն · ղ–ե · Ի–ո–ի–ե–ո–ե–ի–ի–ե · 2 · Ր–է–ի–ե։

Membranaceo, a, *a.* membraneux, se. մաշկանման · Կ–ի–ի–ե–ի Թ–ա–ղ–ա–ն–թ–ա–ի–ե · Ջ–ե–ի–ե Ն–ե–ի–ի–ե։

Membranóso, ‖ *sm.* թաղանթագեղ · ջ–ե Կ–ի–ի · ո–ե–ի–ե։

Membranza, *sf.* souvenir, m. յիշատակ · Կ–է–ր Մեղրաբեր, *va.* se souvenir. յիշել · Խ–ն–ղ–ն–ա Կ–ե–ի–ե–ի–ե։

Membrétto, ‖ *sm.* dim. petit membre, m.

Membricciuólo, ‖ անդամ փոքրիկ · ի–ե–լ–ո ա–ե–ւ։

Membro, *sm.* (i membri, m. pl. le membra, f. pl.) membre, m. անդամ. 2 · մասն. 3 · մասն չհետանալոյ · ա–ե· Խ–ա–ի. 2 · Կ–ո–ղ· 3 · գ–ն–ա–ն–ի Ի–ե–ի–ն–ե–ի · գ–ե Կ–ե–ղ–ե–ի–ի։

Membrúto, a, *a.* membru, e. անդանդամ · անդամալոյծի · յարկեանդամ · անհնեայ · Կ–ի Խ–ե–ի · Կ–ե–ղ–ե–ի–ի–ե։

Memento, *sm.* memento, m. յիշատակ յաղօթս · գ–ա–ա–ա–ի ա–ն–ե։

Memma, *sf.* boue, bourbe, f. տիղմ· գոյն· լասպ·

Memorabile, ja. mémorable, remarqua- ble, f. յիշատակարժան· երեւելի· է՛ր օլսնեմք· խոսխոր· լոյսն խաս· ազնուս·

Memorare, *va.* rappeler au souvenir. յիշել· յիշատակել· յուշ· բնդ միս անել· անմոռ· է՛ր· կենաս երեւելիս· խորհրդոս կենալ·

Memorativa, *sf.* la faculté de la mémoire, la mémoire, f. ուշ· յիշատակ· միտք· խոր· է՛ր· գոհ·էմիսի հաճոյք·

Memorativo, a. *a.* de la mémoire. յիշատակի· տեաց· խորհ· գոհ·էմիսի հաճոյքն տալ·

Mémore, a. qui se souvient. որ յիշէն· յիշելի· որ յուշի ունի· է՛ր խոհ· խորհրդով ելան· ասհաոնհոմէլ·

Memorévole, *v.* Memorabile.

Memória, *sf.* mémoire, f. 4. mémoires, f. pl. souvenir, m. 5. mémoire, m. 6. nuque, f. յիշատակ· ուշ· միտք· ուշ յիշատակի· 2· յիշատակ· յիշելն· 3· յիշատակ· անուն (քաղաքացն)· համբաւ· 4· յիշատակ· ատ յիշատակի· 5· յիշատակ· յիշատակարան· գիր· Ջան· խոսք· պատմութիւն· 6· ծոծոբակ· խորհր· է՛ր· ծիւղ· գոհ·էմիսի հաճոյք· է՛ր· 2· անմ· է՛ր· իմիս· խոս· 3· նամ· է՛ր· լուն· 4· խորհրդական· խոսխոր· 5· ետր· ինեւկեցի· ինինոց· ինեւկեցի· 6· ետ· ետ·որ·

A — di uomo, de mémoire d'homme. ի միտս մարդ էնամ· անգամեն ի սկզբանէ (ոչ գոյ յիշատակ եւս պէն)· ընհանի ետ·որ·ոյ· ասհամ ասամ ելալ·

Andar per la —, se souvenir. յիշել· յուշ անել· անմոռ· է՛ր· ծիւղ իմիս·

Di buona —, di felice —, *v. in* Felice.

Imparare a —, apprendre par cœur, de mémoire. ի բերան ուսանել· ի միտ առնուլ· ասէլոսն ետրնեմիս· ետրեր իմիս·

Memoriale, sm. souvenir, m. mémoire, f. 3. supplique, instance, f. յիշատակ· առ յիշատակի· *յիշելիք· 2· յիշատակ· յիշանակ· 3· գիր պատճառանաց· ազաչանաց· խնդրոյ առ· խորհր· ինեւն· խոսխոր· 2· է՛ր իմիս· անմ· 3· ապրանաց· բեռ·

Memoriona, sf. heureuse mémoire, f. կորովի միտք· ապրէլէ ծիւղ·

Memoriósо, a, *a.* mémorable. 2. qui a une heureuse mémoire. յիշատակոյ արժանի· հոյակապ· 2· մտաւորժ· կորովամիտ· ապրէդ· է՛ր ծլանեմ· ապրոս· 2· ապրէլէ ասհէլէ·

Ména, *sf.* négociation, menée, f. 2. sorte, condition, qualité, f. իրք· գործ· հանդիպառարութիւն· պարք· 2· վիճակ· պայման· կարգ· ի՛ր· հասլոսմն· 2· հոլ· ետրոլ·

Menadito, (sapere a —) savoir qc. sur le bout du doigt. գիտել հարազատ· ճանապէհ կատարելապէս· քաջ· ասհէն, ասհ իրան պէս· ինչ ինեւնէ·

Menageria, *sf.* ménagerie, f. տրզեւոյք երկոց· գառատեղք գազանաց· հաւկանոնաց· հաւկանեցոյց· ասլոսնոնեան·

Menagióne, sm. dévoiement, m. ի տանջ· բ· տանջ· օրսոյսի· խոհ· ետրն· տիրոջ·

Menâle, *sm.* corde, f. trait, m. պարան ձգելոյ· ոգր չէն ետեցեր հանլոն·

Menamento, *sm.* conduite, f. 2. agitation, f. տեղն· 2· յուզումն· շարժ· ետրնեմիս· 2· ետրնեմնոս·

Menánte, *sm.* conducteur, m. 2. copiste, m. առաջնորդ· տեղն· 2· գրիչ· գործ· ետրնեցոս· ետրնեմիս· 2· ետրնեցոս· տետրոյ·

Menanteria, *sf.* charge d'un écrivain, f. 2. bureau, m. գործ·ետիւն· պաշտօն գրչի· 2· տեղան գրելոյ· ետրնեմնոս· 2· ետրնեմնոս· գործոց·

Menáre, *va.* mener, conduire 2. dévoyer. 3. engendrer, produire. 4. agiter, remuer. 5. manier, traiter, tramer. տեղն· բերել· առնել· ձգել· վարել· առաջնորդել· 2· ետրնեմել գործոյն· սխալ ետրնեցոյ ի վերայ տեղն· 3· ծնանել· բղխել· բաւորցանել· 4· յուզել· ձգիլ· շարժիլ· տատանել· 5· վարել· ի ինր արկանել· առնել· կազմել· մեղքեցնել· ետրնեմիս· ետրնեմրեր· ետրերեր ետրնեմրեր· ետրերեր· 2· ետրտրրեր· ետրել ետրեր· 3· ետրլոսմեր· ետրնեմել· հոլ ետրեր· վերբեր· 4· ետրեմրեր· ետրլոսմ· 5· ետրլոսմեր· ետրեր ետրեր· ետրեր· ետրոլ գոտրեր·

— moglie, prendre femme. կին ածել· ամուսնանալ· եվ ետրեր·

— buona, approuver. ընդունել· հաւանել· գոհալ· ետրեր· ետրեր ետրեր·

— i giorni, la vita, passer les jours, mener la vie. անցուցանել· գատրոյ· կեանս վարել· ետ· ետրոլ ետրեր·

— a capo, a fine, effectuer, achever. ի գլուխ յանդ հանել· կատարել· գործել· գոլոլ ետրեցրեր· ետրոլ· ետրոլ ետրեր· ետրեր· ետրեր·

— un pugno, donner un coup de poing. կռուի հանել· ապտակ անել· հարկանել· ետրհրոլ· ետրոլ ետրեր·

— di punta, blesser de la pointe. խոցել ի սայր (սուսերի· գնլոլ)· ասհոլոլ ետրոլոլ·

— per parole, per la lunga, amuser de paroles, traîner en longueur. գրանիւք առնել· լերկարել· յապաղեցուցանել· ասհոլ· ետրոլ· ետրեր ետրեր· ետրոլ·

— dolore, éprouver une vive douleur. վշտանալ· յոյժ· ետրեր ետրեր·

— orgoglio, fierezza, crudeltà, devenir orgueilleux, hautain, cruel. ամբարտաւանել· ճոխանալ· գազանանալ· անագորոյն լինել· հաւրոյ· տիւր· ետրոլ· ետրեր· ետրհրոլ ետրեր·

— smanie, se démener comme un furieux. կատաղել· մոլեգնել· յիմարել· ասհոլ· ետրոլ· ետրեր ետրեր·

— sonno, dormir. ննջել· ետրոլ·

— per lo naso, mener par le nez. տալ միտքն ամենայն ինչ հաճոյս· զերծանել իշխանութենէն· ետրեր ետրեր ետրեր·

— la danza, mener un branle. ասհոլոլ զեղ գործոց ինչ· յատկանալ լինել· ետրոլ ետրեր· ետրեր ետրեր ետրոլ ետրեր·

— le gambe, della calcagna, *courir, aller à toutes jambes.* պռանդ. փախչել. ոչխրել. ֆռնչել.

— trattato, *entretenir des menées.* գաղտ միաբանել. կեղծել ոխ. ոխ ընել.

— le mani, *combattre.* 2. *se hâter, faire tous ses efforts.* կռտել. 2. ձեռք. ձգտել. ջանալ. ոչխրել. 2. ոճիր կրել. լուծել. ոյ — զարհուր կրել.

— parole, *conclure un traité.* գաղնագրել. ուխտ հաստատել. ի կէ կնդադագաս. կէ պիտել. պէ գալ կ՚ասի կօ.

Non può più menarla in lungo, *il n'a que peu de jours à vivre.* չէ կնդադագաս. կէ պիտել. պէ գալ կ՚ասի կօ.

Menarrósto, *sm. tournebroche,* m. սիրգ. գմա խորակերայ. ոխոտ ոշտոց.

Menáta, *sf.* poignée, *f. 2. conduite,* f. ափ. միքաւոն մի. 2. անելն. պէ ուլած. 2. կերպիկ.

Menatójo, *sm. tout instrument qui sert à remuer,* m. յուտիլ. շարժիչ գործի. լծելիք. լծոցիք ալեին.

Menatóre, trice, *s. guide, conducteur,* m. առաջնորդ. ածիչ. կերպերն. ելեւէջ.

Menatúra, *sf. jointure,* f. 2. *mouvement,* m. խառնիչք. յօդ. 2. շարժումն. յուզումն. օյնօ. 2. ուլելիս. լծելիս.

Méncio, a, *a. mince, sans consistance.* կամկոզ. թեղմ. կեվէրէ. խոհրնէ.

Ménda, *sf. faute,* f. 2. *réparation, dédommagement,* m. 3. *tare,* f. պռպռանք. գրեպգ. 2. տպրէք. տուգանք. 3. պրաւ, թերեմիութեան կատարեց (զոր յօդս կարելի տեսաք պրաւ). խոհրնէլ. պռնիլ. 2. խոհրնէ. գեղրէ. 3. (տեղերին հասկոյ ըսուելուսանելու կերպերուն) ֆռռռ

Menovàre, va. diminuer. Նուազեցուցանել. փոքրացուցանել. Խոչընդոտել. ետքնելնիլ.

Menovile, a. ignoble, de basse extraction. անառնական. անարդ. ազատազ. ոլորտ.

Mènsa, sf. table, f. սեղան. ուտելիք.
— vescovile, le revenu d'un évêque, m. Հայ եպիսկոպոսի. եկեղեցոյ ներկայ.

Mènsola, sf. console, f. corbeau, m. 2. morceau (de terre), m. ուս ոգնոց. մուխ. պատանդանի (կամարաց. գերանաց). 2. վայրկեան ինչ (գաղափ). (ասելարտ տեղէր. տեղեր) տեղերկիր. գասուկը. ետքը գասուկ. 2. սրտ. օվասկ. կարերի պէտ ետքերը.

Menstruo, sm. menstrue, m. գազանի. ապրանքի. օրէնք կանանց. 2. հիմի հալիլ. լուծիլ. հալչելիք. ոլորտ. 2. ետքերը ---.

Mensuale, a. de chaque mois. ամսօրեայ. ամսապ. պէտ ոլորտ.

Mensuratóre, sm. arpenteur, m. գետնաչափ. նշեցնիլ. տեղերկիր ետքնելնիլ.

Menta, sf. (erba) menthe, f. անանուխ. նանա.

Mentále, a. mental, e. մտաբղխոտ. մտաբղխոտապ. եղէր իւր տլան. եղէրիլ.

Mentalmènte, av. mentalement. մտաբղ. եղէր իւր.

Mentástro, sm. menthe sauvage, f. վայրի անանուխ. նանան նանախոտ.

Mènte, sf. esprit, entendement, m. 2. âme, f. 3. pensée, f. 4. mémoire, f. souvenir, m. 5. (t. di metafis.) Dieu, les créatures intellectuelles. 6. esprit, m. volonté, f. միաբանելիք. 2. Հոգի. 3. խորհուրդ. մտածութիւն. 4. ուշ. յիշատակ. 5. Աստուածութեանի բնութիւնը. 6. կամք. եղէր. եղէրները. 2. Հոգ. 3. բերան. տեսանելիք. 4. հաղթ. եղէր. 5. Աստուած. երկնի. բանականներ. 6. ետքնելը.

Tornar nella —, se rappeler. յիշելը. խորհուրդ ետքնիլ.

Uscir di —, oublier. մոռանալ. անկանել յուշոյ յիշատակաց. մոռացութիւն գիտել. խորհուրդ էջերիլ. տանուտիրել.

Porre —, faire attention. միտ դնել. եղէր գնահ. տեսնելիք կինել.

Saper a —, savoir par cœur. գիտել ի բերան. ուշ ընդունի պէտի.

Mentecattàgine, sf. folie, stupidité, f. մտաբղխութիւն. յիմարութիւն. ետքնելիք.

Mentecattévole, a. hébété, e. imbécile. յիմար.

Mentecàtto, a, } sm. } մտքի. ուշիգ. յիմար. տեսնելիք. ետքնելիք.

Menticàre, va. oublier. մոռանալ. տանուտիրել.

Menticùrvo, a, a. rusé, e. 2. qui penche un peu à la folie. խորագիտ. 2. յոմանչ. ետքի կողմ. 2. գետնի տանուտիրել.

Mentiéro, sm. menteur, m. սուտաւոր. խոչընդոտ.

Mentire, vn. mentir. 2. tromper. սուտ խօսել. 2. խաբել. խոտն ելոյն էջերի. 2. ետքնելիք.
— va. altérer. աղտեղել. խորտակել. տեսնելիք. ապականելիք.
— il viso, se farder. մեղուկել. ետքնելիք տեսնելիք.

Mentita, sf. démenti, m. յանդիմանութիւն. բոցոց առաքեան. խոտն էջերիլ.

Toccar una —, recevoir un démenti. առաքեալ. առաքեան երեսին. յանդիմանել. խոչընդոտ էջերիլ.

Mentitamente, av. faussement, trompeusement. առաքեալի. խոտն. ու էջեր.

Mentito, a, a. dissimulé, e. faux, sse. առաքապարիչ. խոչնա. խոտն.

Mentitóre, trice, s. menteur, se. առաքաւոր. խոչնաւոր.

Mènto, sm. menton, m. Տնտ. կզակ. էջերիլ. գետնի. եղեր.

Mentósto, av. moins. ոչ սակաւ. ոչ սակաւ. ու. ու ետքոտ տեսնելիք.

Mentovàre, va. mentionner, faire mention յիշատակել. յիշելը. տանուտ.

Mentovazione, sf. mention, f. յիշատակ. էջերիլ.

Mèntre, c. } tandis que, pendant que, comme.
In — che, } միջոց գետ. յարժամ. իրթիւ. հա
In —, } լան. ետ գետն. էջերիլ.
In quel —, en attendant. յայնժամ պարտ. ետքոտ.

Menzionàre, va. faire mention, mentionner. յիշելը. յիշատակել. էջեր էջերիլ. տանուտ.

Menzione, sf. mention, commémoration, f. յիշատակ. յիշատակ. խոտն. էջերիլ. տանուտ.

Menzógna, sf. mensonge, m. menterie, f. առաքեալ. առաքեալիք. խոտն. էջերիլ. տեղ. խոչնի. խոչնիլ.

Menzognerameńte, av. faussement. առաքեալիք. խոտնի. խոչնի ըլլ.

Menzognère, } a. menteur, trompeur, se.
Menzognéro, } a, faux, sse. առաքաւոր. առաքաւոր. խոչնիլ. տեղ. էջերիլ. խոչնի. խոչնի. տեսնելիք.

Meramente, av. purement, simplement. միայնակի. պարզ. բան. պարզապէս. տանի. խոչնի. ետք պարզ.

Meraviglia, ecc. v. Maraviglia, ecc.

Mercante, tessa, ecc. v. Mercatante, ecc.

Mercantèvole, a. de marchand. վաճառի.

Mercantile, } a. négociant. վաճառականաց. վաճառական. ետքնելիք. խոչնիլ. պատանդիք. տանուտիրել ետքնելիք. տեսնելիք.

Mercanzia, sf. marchandises, f. pl. 2. commerce, m. 3. tribunal de commerce, m. վաճառք. 2. վաճառականութիւն. 3. առևտուր վաճառականաց. ետքի. պատանդիքի տալը. 2. պատանդիքի. 3. պատանդիքը ըլլալը.

Mercàre, va. commercer. առևտրական առեւտրի. պատանդիքի էջերիլ.

Mercatale, sm. marché, m. վաճառանոց. վաճառք. պատ. պատ էջերիլ.

Mercatantàre, vn. commercer, trafiquer. առևտրական. առևտրական վաճառականութեան. պատանդիքի վաճառականութեան. ետքնելիք.

Mercatante, tessa, s. marchand, e. négociant, m. վաճառական. վաճառաւոր. վաճառ. գար. առևտուր. պատանդիք. խոչնիլ. էջերիլ.

Mercatantésco, a, a. marchand, commerçant.

Mercatantile, } a. négociant, e. վաճառական. վաճառականութեան. էջերիլ. պատանդիքի. ետքնելիք տեսնելիք.

Mercatantilmènte, av. à la manière des mar-

chands, pan վաճառականաց օրինք. Ընկեր ~ ի՛ւ.

Mercatantône, *sm. gros marchand*, m. *վաճառական մեծ.* ~ անչափ ~ ականչ.

Mercatantuólo, } *sm. dim. petit marchand*, m.

Mercatantúzzo, } *դպրդ. վաճառական.* ~ անչափ ~ ականչ.

Mercatánzia, *sf. commerce*, m. 2. *marchandises*, f. pl. 3. *tribunal des marchands*, m. *վաճառականաց ի՛ւ. առևտրական փոխանակութիւն.* 2. *վաճառք. մի՛ւթ.* 3. *առևտուր վաճառականաց.* ~ անչափ ~ ականչ. Ընկեր ~ ի՛ւ. 2. ~ անչափ ~ ականչ. Հոմ. Եր ~ ի՛ւ. 3. ~ անչափ ~ ականչ.

Mercatáre, *vn. trafiquer, faire commerce, commercer.* 2. *marchander. առևտրանալ, առևտրակ փոխանակ առնել.* 2. *առ արկանել.* ~ անչափ ~ ականչ. Ընկեր ~ ի՛ւ. ~ ականչ ~ ականչ. 2. ~ անչափ ~ ականչ. Հոմ. Եր ~ ի՛ւ. 2. ~ անչափ ~ ականչ.

Mercáto, *sm. marché, m. halle, f. 2. marché, prix de ce qu'on achete*, m. 3. *traité*, m. 4. *provisions*, f. pl. *vivres*, m. pl. 5. *fig. grande quantité, multitude de bestiaux. Հրապարակ վաճառք. վաճառանոց. ~ չակաց.* 2. *առ. առ արկանել. գին վաճառաց.* 3. *առևտրական բանիկ բանականի՛ւն.* 4. *Հանդուրդ. Պարակ.* 5. *Բազմաձի՛ւն անձին. գազար. ~ անչափ ~ ականչ.* 2. ~ անչափ ~ ականչ. Հոմ. 3. ~ անչափ ~ ականչ. 4. ~ անչափ ~ ականչ. 5. ~ անչափ ~ ականչ.

Buon —, *bon marché. ի՛ւ ինի. գոյն գին. ~ անչափ ~ ականչ.*

Far mal —, *faire un mauvais marché. Տանդարի առ արկանել.* ~ անչափ ~ ականչ. Ընկեր ~ ի՛ւ. (ականչ) ~ անչափ ~ ականչ.

Far, *parer un* —, *faire du bruit, du vacarme. աղմուկ. աղաղակ բարբանջել.* ~ անչափ ~ ականչ. Ընկեր ~ ի՛ւ. 2. ~ անչափ ~ ականչ.

Far — *di checchesia, faire commerce de qc., y profiter. շահել. շահ. օգուտ. յիրաց ինչ.* ~ անչափ ~ ականչ. Ընկեր ~ ի՛ւ. 2. ~ անչափ ~ ականչ.

Mercatúra, *sf. négoce, trafic, commerce*, m. *վաճառականաց ի՛ւ. առևտրական փոխանակութիւն.* ~ անչափ ~ ականչ. Ընկեր ~ ի՛ւ.

Merce, *sf. marchandise*, f. *վաճառք.* ~ ականչ.

Mercè, } *sf. récompense, salaire, prix*, **Mercede**, } *m. 2. action méritoire, f. mérite*, m. 3. *pitié, compassion*, f. *secours*, m. *արհամարհ. Տնաշնորհ. վարձ.* 2. *արժանաւորութիւն. հատուցանել.* ~ անչափ ~ ականչ. 2. ~ անչափ ~ ականչ. 3. ~ անչափ ~ ականչ.

Render —, *remercier, récompenser. շնորհակալ առնել. Տնաշնորհել. գին առնել.* Ընկեր ~ ի՛ւ. ~ անչափ ~ ականչ.

La Dio —, *Dieu merci, grâce à Dieu. փառք Աստուծոյ. գոհութիւն. Աստուծոյ.* Ընկեր ~ ի՛ւ. ~ անչափ ~ ականչ.

Gran —, } *grand merci. շնորհ յոյժ առնիմ* — *av.* } *ի՛ւ. շնորհակալ ի՛ւ.*

Mercechè, *c. parce que. զի՛ւ զի՛ւ.*

Mercenariamente, *av. mercenairement. վարձ. առ. բան օրինակի վարձականաց. ի՛ւ գին.* Ընկեր ~ ի՛ւ.

Mercenájo, } *s. mercenaire*, m. *վարձկան.*
Mercenário, } *վարձառու.* Ընկեր ~ ի՛ւ.

Mercenánme, *sm. ouvrage qu'on fait à prix d'argent*, m. *գործ վարձկանի.* Ընկեր ~ ի՛ւ.

Mercería, *sf. mercerie*, f. 2. *boutique de mercier*, f. *վաճառք. Տնի՛ւ գործառուք. Վաճառ. վաճառանոց.* 2. *վաճառ կրպակաց. Ընկեր ~ ի՛ւ.* 2. ~ անչափ ~ ականչ. 3. ~ անչափ ~ ականչ.

Mercíajo, *sm. mercier*, m. *կրպակաւոր. վճռի՛ւ. Ընկեր ~ ի՛ւ.*

Mercinajuólo, *sm. dim. colporteur, petit mercier*, m. *առ գրան. առպառուս վերի՛ւ. Ընկեր ~ ի՛ւ.*

Mercimónio, *sm. commerce*, m. 2. *trafic illicite*, m. *վաճառականաց ի՛ւ. 2. անարժան. զգալեալ շահ վաճառաց.* ~ անչափ ~ ականչ. 2. ~ անչափ ~ ականչ.

Mercoledì, } *sm. mercredi*, m. *չորեքշաբաթի.*
Mercordì, } Ընկեր ~ ի՛ւ.

Mércore, }
Mercuriále, *a. mercuriel, le. 3. impatient, e. Հիւանդ. Տի՛ւ գիրկ.* 2. *անդիր.* 3. *անհանգիստ. անժամ. անժամ. Թիւ իւրոց գործոց.* 2. *Հիւանդ.* 3. ~ անչափ ~ ականչ.

Mercorélla, *sf. (pianta) mercuriale*, f. *տիրասկան.* " *կիսշտաւոյ. ոչ՚ոլ օձ.* ~ անչափ ~ ականչ.

Mercúrio, *sm. Mercure*, m. 2. *vif-argent, mercure*, m. *Հիւանդ. Տի՛ւ (գիր. եւ. ասող գնալոն).* 2. *անդիր.* " *ոգեպղծաձի՛ւ. Ո՚՚ոլ ոչ՚ոլ. Թիւ. Ձ՚՚ոլ.* (*Լսող վերնագրի՛ւ*) 2. ~ անչափ ~ ականչ.

Merda, *sf. bran*, m. *merde*, f. *աղբ. ապականութիւն.* ~ անչափ ~ ականչ.

Merdócco, *sm. dépilatoire*, m. *եղ. ինչ. առ ի գնալ ի՛ւ մազից.* ~ անչափ ~ ականչ.

Merenda, *sf. le goûter*, m. *collation*, f. *առաջին ընթրիք. Նոյ. ընդ. երկին.* " *պրատ. Տանդարի ընկեր. Ընդ ընթրիս.* ~ անչափ ~ ականչ.

Merendáre, *vn. goûter. առաջ. զգաստի ընթրիս.* ~ անչափ ~ ականչ. Ընկեր ~ ի՛ւ.

Merendóne, *sm. lourdaud*, m. *Ի՚՚ոլ ձգ՚՚ոլ. Ընկեր ~ ի՛ւ.*

Meretricáre, *vn. vivre en prostituée. պոռնկել. ~ ականչ.* Ընկեր ~ ի՛ւ.

Meretrice, *sf. courtisane*, f. *բոզ. պոռնիկ. Ընկեր ~ ի՛ւ.*

Meretricio, *sm. mauvais lieu*, m. 2. *vie des prostituées*, f. *պոռնկոց.* 2. *պոռնկաց ի՛ւ.* ~ անչափ ~ ականչ. 2. ~ անչափ ~ ականչ.

Mergere, *va. plonger. ընկղմել. ընկղմ. զանել.* ~ անչափ ~ ականչ.

Mérgo, *sm. (uccello) plongeon*, m. *Տպաձաց. Ընկ. ~ ականչ.*

Meridiano, *sm. le méridien*, m. *միջօրէական չրջանակ. Ընկ՚՚ոլ. Տպաձաց. չրջանակ. Ընկ՚՚ոլ. Ընկ՚՚ոլ. Ընկ՚՚ոլ.*

Meridionále, } *a. du midi. 2. méridional, aus-*
Meridionále, } *tral, e. միջօրէակաց. 2. Տպաձաց. Տպաձաց. Ընկ՚՚ոլ. Ընկ՚՚ոլ. Ընկ՚՚ոլ.*

Merigge, *v.* *ɛf. le temps du midi*, m. միջօրէայ.

Meriggia, *v.* *op. Sammarati*. Հանգստանալ ամառ ատենը ցերեկուն ատեն։

Meriggiano, a, *a. de midi*. միջօրէական։ Հասարակ ատեր. գնահատ. Ցերեկ (ժամանակը)։

Meriggiare, *vn. se mettre à l'ombre. ɓ* Հանգստանալ Նաեւ ɓ միջօրէի. Ցերեկուն տեղը երթալ պառկիլ։

Meriggio, *sm. midi*, m. 3. *l'ombre (d'un arbre)*, f. Հարաւ. կողմն Հարաւոյ. 2. միջօրէայ օր Հասարակ. ամբողջ ամառ. 3. Հովտի (ծառայոց. գնահատ. 2. Ցերեկ. Ցերեկ վրայ. գնահատ. 3. (=աշտ) տեղ Ցերեկի։

Merigliône, *av. au frais, à l'ombre. 2. sur l'heure du midi.* կողմ ɓ Հանգստոյ ɓ ամբողջ ամառ. 2. զմիջօրէայ ատեր. Ցերեկուն տեղը երթալ. 2. Ցերեկ ատենները Ցերեկին։

Meritaménte, *av. justement.* քան արժանի չիրութիւն. լայնի ՏՀ. գնահատելով։

Meritaménto, *sm. récompense*, f. Հատուցանելիս. գնահատելի։

Meritare, *va. mériter. 2. récompenser, faire mériter. 3. procurer. 4. payer l'intérêt. արժանի լինել. * արդիւնաբերել. 2. Հատուցանել. տալ քան արժանի. 3. առնել. առանց ունէր. Հայի ապիեղ. 4. Հատուցանել գտակոսս. լայնի. գնահատելի օրէնք. 2. գնահատելի ԸՀ. 3. պետի ԱԼ ՀԸ։ գնահատելի. 4. Ցուսալի ԸՀ։*

— d' uno, *bien mériter de qn. բաւական երախտիս առնել ումեք. վաստակել. պետին Հայրենի գործի ՀԸ։ ԸՀ։*

Meritévole, *a. digne. արժանաւոր։ լայնի։*

Meritevolménte, *av. justement, dignement. քան արժանին. արժանապէս. արդարաՀաճոյ. լայնի ՀԸ։ լայնացնել. գնահատելի ԸՀ։*

Mérito, *sm. mérite*, m. 2. *prix*, m. *récompense*, f. 3. *châtiment*, m. *punition*, f. 4. *reconnaissance*, f. 5. *honneur*, m. *gloire*, f. 6. *intérêt*, m. 7. *fruit*, m. *արժանիք. գիրք երախտիք. վաստակ. 2. վարձատրութիւն. Հատուցանելի. գործ վարձատրի. 3. պատուհաս. 4. Ընդհանուր ՀԱՒԱՏ. 5. պարծանք. գովաբանիլ. 6. շահ. տոկոսք. 7. պատուղ. արդիւնք. կրօն. տեղաց. Լեյնորէն. 2. տեղեաց. Հողոց. 3. Ցիաց. 4. ԸՀԸՒԱ. գնահատ. 5. լաւ. ԸՀԸՒԱՆԻ. գործ. 6. Ցիաց. գործ. 7. Ցիլէ։*

— della causa, *le fond d'une cause. բանին, Հինն գաղին. տեղեան տալը։*

Venir a —, *rapporter des fruits. պտղաբեր լինել (տնկոյ). Ցիլէ ՎԱՐԵԼ։*

— a, *a. méritè, e. արժանաւոր. իրաւացի. լայնի. Ցոյն։*

Meritoriamente, *av. méritoirement. քան արժանին. գնահատ ՏՀԸ։*

Meritório, a, *a. méritoire. արժանի վարձատրութեան. տեղեալը. Ցորենի ԸՀ լայնի։*

Meritrice, *sf. prostituée*, f. *բոզ. ՏՀԱՆԻ։*

Merla, *sf.* (uccello) *merle*, m. 2. (pesce) *merle, merlot*, m. *սպիտակ կերակրի. 2. սպիի Տոմս. (Հանգիս.) ԸՀԸ ՏՀԸՒԱ. 2. ՏՀԸՒԱՆԻ ԸՀԸՒԱՆԸ։*

Merlare, *va. faire des créneaux. Ժայռատոր գործել (գպարիսպ). առատնեա առատնեա յօրինել. ՎԸԸՀ ԸՀՈՒՆԻՆ ԱՆԱՒՈՒԹԻՒՆ ՏՀԸՒԱՆ։*

Merlatura, *sf. crénelure*, f. 2. *dentelure*, f. *Ժայռ. առատնեցը (պարիսպ). 2. առատգործ. (ԸՀԸ) ԱՆԱՒՈՒԹԻՒՆԻՆ. 2. ՀԱՒԱՏԸ. Ժ ԱՆԱՒՈՒԹԻՒՆ։*

Merlétto, *sm. dentelle*, f. *առատգործ. ՀԱՒԱՏԸ։*

Mérlo, *sm. créneau*, m. 2. *dentelle*, f. 3. *merle*, m. 4. *merlot*, m. *Ժայռ. առատնեա պարսպի. 2. առատգործ. 3. սպիակ. 4. սպիի Ձոյռ. (Ձուկն) ԱՆԱՒՈՒԹԻՒՆ. 2. ՀԱՒԱՏԸ. 3. Ցիաց ՏՀԸՒԱ. 4. ՏՀԸՒԱՆԻ ԸՀԸՒԱՆԸ։*

Merlótta, *sf.* \jeune merle, m. 2. *fig. stupide*, m. *Ձոյռ սպիակի. 2. ՀԱՒԱՏԱՐԱՏԻՆ. Ցիաց ՏՀԸՒԱ ԻՒՐԵՐԸ. 2. ՏՀԱՆԻ։*

Merluzzo, *sm. dentelle*, f. 2. *merluche*, f. *առատգործ. 2. (ձորագնաց) ԸՀԸՒԱՆԻ. * ՀԱՒԱՏԱՒ. ՀԱՒԱՏԻՆ. 2. ԱՆԱՒՈՒԹԻՒՆ ՏՀԸՒԱՆԸ։*

Mero, a, *a. pur, e, sans mélange. քաւանեցեան. պարզ. — ԱՆԻ. Ցիաց։*

Merólla, *v.* Midolla.

Mérto, *v.* Merito.

Mesàta, *sf. un mois entier*, m. 2. *paie d'un mois*, f. *ամբողջ ամսեան. 2. ամսուան ՀԻՄԱՆ. * ամսեայ. ԱՆԻ ԱՅ ԱՆԸ ԱՅ ՏՀԱՒԵՐԻՒ. 2. ՏՀԸՒԱՆԸ. ՀԱՒԱՏԻՆ. ԱՆԸ ՏՀԸՒԱՆ ԻՒՐԵՐԻՆ։*

Mescere, *va. méler. 2. verser à boire. խառնել. 2. Ցառնեալ. ՊՀԱՒ. Տեղալ (գՀՀՒՆ). ՏՀԸՒԱՆԻՐԱՒՆ. 2. ՏՀԱՒԵՐԻՆ (ԱՐԵՒՈՑ) ՈՉԽԱՐՔ։*

— guerra, zuffa, *venir aux mains. կռուել. ՀԱՅՈՒԹԻՒՆ. ՏԻՒՐԱՆԻՒԹԻՒՆ։*

Meschiamento, *sm.* \mélange, m. *խառնելը։*

Meschianza, *sf.* *, f. *ՀԸՐԱՆԻՒԹԻՒՆ։*

Meschinàccio, a, *a. pauvre malheureux, se. Տէր եւ ԸՀԱԱԱՆԱՒՈՒՆ. ՀԱՅՐԱՆԱՒՈՒԹԻՒՆ. ԱՆԱՒՈՒԹԻՒՆ։*

Meschinamente, *av. misérablement. ՀԸՀԱԱՆԱՒՈՒԹԻՒՆ. ՀԱՒԱՏԱՒՈՐ։*

Meschinèllo, a, *a. dim. pauvret, te. misérable*

Meschinétto, *v.* Mabile. *պղտիկ. ՏԸՒԼԼԸ։*

Meschinìo, *sm. misère, abjection*, f. *անաքաՀաՀութիւն. ԻՒՐԵՐԸ։*

Meschinità, *sf. extrême misère, pauvreté*, f. *ՀԸՀԱԱՆԱՒՈՒԹԻՒՆ. անշնաքարհ ապէրք. անՀամաՀութիւն. ՀԱՒԱՏԱՒՈՐ. ՏՀԱՐԻ ՆԵՐՔԻՆԻՑ. ԱՒՏԱՐԱՒՈՐ։*

Meschino, a, *a. misérable, malheureux, se. pauvre, chétif, ve. ՀԸՀԱԱՆԱՒՈՒՆ. ամառաԳԱՒ. Տէր. ԸՀԱԱՒՈՒՆ. ապրատ. անկատ. ՀԱՒԱՏԱՒՈՐ. ԱՒՏԱՐԱՒՈՐ. ՀԱՒԱՏԱՒՈՐ։*

— a, *s. esclave*, m. *servante*, f. *գերի. Տանուց. ապատնակ. ապատնի. ՏԸՒԼ. ՀԱՒԱՒՈՒՆԻՑ։*

Meschio, a, *a. mêlé, e. խառն. ՏԸՒԼԸՒՆ. ՏԸՒԼԸՒՐԻ։*

Meschita, *sf. mosquée*, f. *պատուհասան, ժողովատն Տաճկաց. * ՀԱՒԱՏԻՆ. ՀԱՒԱՒ. ՏՀԱՒ։*

Mescíroba, *sf. aiguière*, f. *առատնեան. կոմ. * ՀԱՒԱՒ. ԲԼ ԸՀԱՒԱՒՈՒՆ։*

Mescitóre, *sm. échanson*, m. *Տնտեսական. ՀԱՒԱՒՈՒՆ։*

Mescolamento, *sm.* *mélange*, m. խառնելի· խառնվելու·

Mescolanza, *sf.* *mélange*, m. *alliance*, f. 2. *salade de petites herbes*, f. խառնուած· յօդուած· կերս· գնդուած· 2. խառնուած բանջարոց, ապրի ապրի խառացրած առ յաղել· խոզելուելու· խեղելու· 2· —ըսի խիմ խեղեցուցու· խեղուցու· խեղելու·

Mescolare, *va.* *mêler*, *confondre*. խառնել· չխովել· խոզելու· խոզելու· խոզ· խառնել խիմ·

Mescolarsi, *vp.* *s'accoupler*. զուգել· ւնեցնե·

Mescolata, *sf.* *v.* Mescolamento.

Mescolatamente, *av.* *pêle-mêle*, *confusément*. խառն ի խառն· խոզ· խառնուրդ·

Mescolato, a, *a.* *embrouillé*, *troublé*, *e.* խառն· խառնամուռն· խոզելուած· խոզուած հոզ· զուզ·

Mescolatúra, *sf.* *tripotage*, m. խառնակուխթիւն· խոզելուելուե·

Meconoscere, *va.* *méconnaître*. խառնել· խոզելուելու·

Mescugliare, *va.* *mêler*. խառնակել· խոզելուելու·

Mescúglio, *sm.* *mélange*, m. խառնակուխթիւն· խոզելուելուե·

Mescurare, *va.* *négliger*. անփոյթ առնել· հոգին չունենալ·

Mése, *sm.* *un mois*, m. ամիս· այ· հազ· լեզու·

Mési, *pl.* *les mois*, m. *les règles*, f. զայ· առնե· օրենք կանոնք· ալըսե· հոգ·

Mesentério, *sm.* (t. d'anat.) *mésentère*, m. միջին ընդերք· առաջուան ազնաց· զուզելուած ներուսի· հազելուելու·

Méssa, *sf.* *messe*, f. պատարագ· 2· առաջին երգը պատարագին· ելեւոյնելու· խոզելուելու· 2· ելուելուելու իշ հազելուելու·

Uscire, entrar la —, *sortir la messe finantes*, *finanzi* ի պատարագ· լինելուելու· լեզելու·

Udir —, *assister à la messe*. լսել զպատարագ· առաջինով լինել խոզելուելու· լինելու ներսիւ· լեզելու·

— piana, privata, *messe basse*. լուկ պատարագ· * ֆիս. պատարագ· ելեզելու լինելու·

— cantata, solenne, *grande messe*. նուազական պատարագ· * նգիաստ. պատարագ· ելեզելու լինելու·

Méssa, *sf.* (da mettere) *mise*, f. *fonds de compagnie*, m. pl. 2. *introduction*, f. 3. *jet*, *rejeton*, m. 4. *service*, m. գլուխ արձանիգ· բաժին խոզապատիւթիւն ուրազ յիշնկրուելուելուն· 2· դիր· մուտք· մտնելելն· 3· բոզող· չառաւելի· 4· փոխանակ մի կերակրոց· պատրաստի պէսպէս կերակուրս· հնուե· հեր ելեզելու ուրազ ելեզելու· հնուե· 2· ելուելու· ալեզ· օգնու· խոնու· 3· ելելու· ելուելու· 4· ելուելու ելելելուելու·

Messaggería, *sf.* *ambassade*, *messagerie*, f. հրեշտակուելուելուն· պատգամաւորելուելուն· խելելելու· ելելելուելու·

Messaggiera, *sf.* } *messager*, *e.* *ambassa-*
Messaggiére, *sm.* } *deur*, *drice.* հրեշտակ· ելելելուելու·
Messaggiéro, *sm.* } պատգամաւոր· գնացող· խելելելու· ելելելուելու·

Messággio, *sm.* *ambassade*, f. 2. *ambassadeur*, *messager*, m. պատգամաւորելուելուն· 2· գնացող· խելելելու· 2· խելելելու·

Messale, *sm.* *missel*, m. գիրք որով պատարագին· պատարագամատոյց· * խորհրդատետր· լելելելու· ելելելուելու·

Messe. *sf.* *moisson*, f. հունձք· ելելելու·

Messére, *sm.* *messire*, *monsieur*, m. 2. *le maître*. տէր իմ· 2· տէր· ամենատէր· ելելելու· 2· ելելելու·

Messia, *sm.* *le Messie*, m. Աստիայ· Օծեալն· Քրիստոս· Աելելելու· ելելել

Mestízla, *sf.* tristesse, f. տրտմութիւն. թագնտնթիւն. գաւաչէի. խոռն.

Mestízio, a, *s.* mêlis, se. ի Հագնէ եւ. մէրբա-պարագ. Տեսնալ. ապիսակատաս. մէլէս.

Mesto, a, *a.* triste, sombre, chagrin, e. *sou-cieux*, se. տրտմած. տխուր. թագնտնալ. խմսնագիր. գաւաչէիլի. խոռնէ. նեմ էնէ. գուշալուշ.

Mesta selva, *sombre forêt.* տխուր անտառ. գաւաչէ տրճան.

Mesti canti, *tristes chants.* երգք տրտմա-կանք. հոռիկ գէնէրէր.

Mestola, *sf.* cuillère à pot, f. 2. battoir, m. 3. truelle, f. 4. *sot.* ապրպալ մեծ. Ծփիլի. *չերէկ.* 2. գանդակերպ գործի գդալի խա-գուշ. 3. Ծեփիլ գործի. 4. անմիտ. տեէլէկ. 2. էչերէկէ գդալ. 3. Հալ. 4. Էռլիկ.

Mestolata, *sf.* coup de cuillère. Հարուած Ծփիլոյ. տեէլէկ էնէ. ոռրմ.

Mestolone, *sm.* un hébété, m. Թնդանքամիտ. գալէ գաշէալ.

Mestruale, *a.* menstruel, te. դաշտանի (արեան). հայկ.

Mestruazione, *sf.* (t. di med.) menstruation, f. դաշտան. բերանի արեան. հոգալ. գան կերգիլ.

Mestruo, *sm.* menstrues, les règles, f. pl. 2. (t. di chim.) menstrue, m. դաշտան. ապարտ. 2. Ցոր լուծիչ նրբհոմդ. ալէէ-գան կերգիլ. հոգալ. 2. Հեր լեչ երեւոյ ոռռ. — a, a. menstruel, le. 2. de chaque mois. դաշտանի (արեան). 2. ամսոյեայ. հոգալ. 2. ամբ ալէէ.

Mestura, *sf.* mixtion, f. mélange, m. խառ-նուածք. խառնուած. գոռնո. ընդրնել.

Metà, *sf.* moitié, f. կէս. կէս մասն. Հաւասար. Հաւասարած. Երբէ. գալէ-է. նըսֆ. նէ.

Méta, *sf.* borne, f. 2. fig. limites de chaque chose. 3. but, m. Նշան, կոմի ոռ ասշնանայ. ասշնան. 2. եզր. Ծայր. Ծաղ. ասշնան. 3. կէսնդասանի. տեղ Նէյնէ. ալնգնէ-լ հաւասար. 2. տեղ. ռռճ. Ծրէ. 3. Նէյնէ էնէր. Նէյնէնէռճ.

— *sf.* (coll'e stretta) étron, m. bouse, f. աղբ (մարդոյ եւ արջառոյ). Նէճոնէր.

Metacarpo, *sm.* (t. d'anat.) métacarpe, m. ան ձեռաց. էնէ Բաբուէլէէլէ. ալճոն.

Metadella, *sf.* sorte de mesure pour les li-quides. չափ մեղ. ջրի Նրհոմդ. պէ Նէվ էօլչէ.

Metafisica, *sf.* métaphysique, f. մետաֆիզիկան. բնագանդ փիլիսոփայութիւն. էնէ պէլճէ.

Metafisicale, *a.* métaphysique. մետաֆիզիկան. բնագանդի փիլիսոփայութեան. մետաֆիզական. էնէ պէլճէի.

Metafisicamente, *av.* métaphysiquement. բնագանդ ձեն օրինակաս. բնագանդ կարգաս. էնէ պէլճէմ-էնէ պէլճէ նէրէ.

Metafisicare, *vn.* parler métaphysiquement. խօսել բնագանդ ձեն պատճառաս. էնէ պէլճէ նէ-չէլէնէրէ.

Metafisico, a, *a.* métaphysique. մետաֆիզի-կական. բնագանդ. մետաֆիզական. էնէ պէլճէի. — *sm.* métaphysicien, m. մետաֆիզական. բնագանդ փիլիսոփոս. եօլի էնէ պէլճէ.

Metáfora, *sf.* (fig. di rett.) métaphore, f. պատկերաց. փոխոխական. պատկերին յոր-ջորջումն. պատկերն բան. փոխաբերութիւն. էրէնէրէն. պէճոնէ.

Metaforeggiare, *v.* Metaforizzare.

Metaforicamente, *av.* metaphoriquement. պա-տկերին բանիւ. պատկերին յորջորջմամբ. փո-խաբերաբար. պէր էնէնէն էրէնէրէ. պէճոնէն.

Metafórico, a, *a.* métaphorique. պատկերաց. պատկերին. փոխաբերական. էրէնէրէ. պէճոնէլի.

Metaforizzare, *va.* parler par métaphore. խօսել պատկերին յորջորջմամբ. առել պատ-կերս բանիւ. պէճոնէլէ նէչէլէնէրէ.

Metalépsi, *sf.* métalepse, f. մետպտոխութիւն բանից, մետոնէմիան. ձեւ ինչ. փոխադրու-թիւն. էրէնէլու.

Metállico, a, *a.* métallique. քրէական. քրոյա-կան. մետաղական. Հաճէնէլի.

Metalliére, *sm.* métallurgiste, m. Հանիչ, գործիչ քրէական Նրհոմդ. Տուէիչ. Հաճէնէլի.

Metallifero, a, *a.* métallifère. որ քրէական Նրհոմ բերէ, Տնանի. Հաճէն հաւ էօճ.

Metallina, *sf.* cuivre noir, m. պղինձ սեաւ. պղնձապար. նըսճ գաբէր. գաբէր Ռաւէ.

Metallino, a, *a.* de métal. քրէական. քրոյա-կան. մետաղական. Հաճէնէլի.

Metállo, *sm.* métal, m. 2. timbre, m. քրոյա-կան, քրէական Նրհոմ. * մետաղ. * Տրաստաչ. 2. Հնչիւն (ղանգակի). Հաճէն. գաւաչ. 2. Եռմիկ. ոռռ.

Metallurgia, *sf.* métallurgie, f. քրոյագոր-ծութիւն. պատճառ գրէական Նրհոմ ի հա-նելոյ. Հանելոյ եւ գաւաչանելոյ. Հաճէնէլի-էէ. Հաճէն էզէնէրէ, էէլէնէ.

Metamórfose, *sf.* métamorphose, f. պլաս-

Metamórfosi, *sf.* կէս գաբէնէրէն. Նեղոնէլէ էէէլ-էռնէլուէնէ.

Metaplasmo, *sm.* métaplasme, m. պլատա-խութիւն (Նշանագրի կամ սիլպագրի). Ռաւէնէ.

Metastasi, *sf.* métastase, f. վայրական փո-փոխումն հիւանդութեան կամ փոխումն մէկ սեռի յայլ. ոռռէլ-է-էէլէնէ.

Metatárso, *sm.* métatarse, m. երեսք թաթի ոտից. ալճէ Ռաւէնէլէէլէ. Ձեւ էնէ-լ-էռռէ.

Metátesi, *sf.* métathèse, f. վայրական փոփո-խումն (Նշանագրի. զոր օրինակ Giugnere փոխանակ գրելոյ (Giungere). 2. տեղափո-խութիւն հիւծից մարմնոյ. պէր հոգէնէ Ռեղ-ոնէլի հոճէլէ. Ռեռոլու. 2. Ռեն ոռէլէնէնէ էէր ոէչէլէՌէրէ.

Metáto, *sm.* lieu pour y faire sécher les cha-taignes m. տեղի չորանալոս գաժանեցոյ. ոէռՌոն ձ-ռռռռռռռռռռռ էէր.

Metatóre, *v.* Foriere.

Metempsicosi, *sf.* métempsycose, f. փոփո-խումն հոգոյ (և մարմնոյ ի մարմին). ընդա-փոխութիւն. Ռեռոլու.

Meteóra, *sf.* météore, m. գրաւոչիկ տեսիլ. օդագնէն, բարձրական. վերայեալ երեւոյթ. * օդերեւոյթ. ալճէնէլէ ոէռճէլէնէ. ռռռէ էռլէնէ.

Meteorismo, *sm.* météorisme, m. իմիր Ձգտելն որովայնի. Իմիրք ինչ. Ռռռնէ էռէռռռռռռ էէրէլէռէ. պէր Ռեռլէն ռռռռ ռռռռռռ.

Meteorologia, *sf.* **meteorologie**, f. Գիտ. գիտություն զգաստ.ցիկ անցք.անց. Իւն տուած է.ւէլ.ւեր.

Meteoroscopo, *sm.* **meteoroscope**, m. բար.ձրացկան (գործի). Է.ոտ.ին.ը.ու.ոյ.

Meticcio, *v.* **Mestizio**.

Metodicamente, *av.* **methodiquement**. կար.գաւ.ո. պայմանա.ւ. տճով. Հետիւք ինն.ուած.ու Իւն է.ոտ Իւն է.ոտ.

Metódico, a, a. **méthodique**. որ Գիտէ, վարի կարգաւ.ո. Հետեւական. Ինն.ուն.ի.ը.

Metodizzáre, va. **ranger avec méthode**. կար.գել տճով. յարձնել. յարգաւորել. պատրաստ. Ինն.ուած ֆոտ.ի. Ինն.ուն.ի.ը.ու.ոյ.

Método, *sm.* **méthode**, f. 2. **usage**, m. **habitude**, f. Հետեւ.ոյ պայման. ան կարգ արուեստ, կամ վարժ.ութիւն ինչ. 2. ասպետ.ութեան կարգ գործոյ ուսուցանելոյց. 2. ասպետ.ութեան Իւն.ուած.ու.ոյ.ուն. Ինն.ուն.ի.ը.ու.ոյ.

Metonimia, *sf.* **métonymie**, f. **մեռ.ուածի.ա.խոսք.ութիւն.** ^ **փոխանունութիւն**. Վնաս.ի.ը. Է.ոտ.ին.ը.ու.ոյ.ուն. Ինն.ուն.ի.ը. Է.ոտ.ին.ը.ու.ոյ.ուն. Ինն.ուն.ի.ը.ու.ոյ.

Metonomasia, *sf.* **métonomasie**, f. **Իմ.ա.տ.ուածութիւն անուանի անուան** (զոր օրինակ *Հիւսուիոլոս*, Իբրեւ բառք. ալլովքն Հանդիպի). Իւր Իւրին.ի.ը.

Metráglia, *sf.* **mitraille**, f. **կասոյր երկաթոյ** (ի պէտս անօթ այն պատերազմական). Ո.ւ.ը.ոյ. Ւոտ Իւն.ուած է.ւէ.ւ.ոյ.ը.ու.ոյ.

Metreta, *sf.* **metrète**, f. **մար. չափ Իճ.ւ.ի.ոյ.ի.**

Metricamente, *av.* **en vers**. չափով բանիւք. Ոնշ Իւն. Իւր Իւն.

Metrico, a, a. **metrique**. չափով (բան). չա.փաւոր. չափով յարգարեալ. Վեր.Իւն.ի. Գիւ.ւ.ոյ.ի. Ոնշ.ուած.ի.

Arte metrica, **métrique**, f. չափաբանութիւն. արուեստ չափով բան յարգարելոյ. Գիւ.ւ.ոյ.ի. Ի.ոյ.ուած.ի.

— *sm.* **versificateur**, m. **չափով բանիւք յարգարիչ. վիպասան. Տաղաւար. Ւոտ.ի. Ոնշ Իւ.ուած.ի.**

Métro, *sm.* **metre**, m. **mesure**, f. 2. **vers**, m. 3. **maniere, coutume**, f. **չափ** (բանիւ). պայման. 2. չափով, չափաւոր բանիւ. 3. կարգ օրինակ. ան. ասպետ.ութեան. Վեր.ի. Ոնշ. 2. Գիւ.ւ.ոյ.ի. Վերջ.ուած.ի. Վեր.ի. Ոնշ. 3. Ի.ոյ.ուած.ի. Ոնշ.ուած.ի.

Metromania, *sf.* **métromanie**, f. **մոլուԹիւն չափով բանս յարգարելոյ.** Ոնշ Իւ.ուած.ու Վեր.Իւ.ի.ոյ.ի.

Metrópoli, *sf.* **métropole**, f. **մայրաքաղաք. 2. մայր Եկեղեցի. Գու.ւ.ի.ը. 2. Գու.ւ Վեր.ի.ը. Հանդիպի Եկեղեցւոյ.**

Metropolita, *sm.* **métropolitain**, m. **մեռ.ուպոլիտ. Եպիսկոպաապետ մայրաքաղաքի. Վերջ.ուած.ի.ը. Հանդիպի.**

Metropolitano, a, a. **métropolitain**, e. **եպիսկոպաապետի. Մեռ.ուպոլիտ. 2. մայր (քաղաք). Վերջ.ուած.ի.ը Հանդիպի. 2. Գու.ւ (Եկեղ.). 3. v. Metropolita.**

Mettere, *va.* **mettre. 2 enfermer, renfermer. 3. mettre, vétir. 4. placer. 5. introduire. 6. proposer, mettre en délibération. 7. pul-**

luler. 8. pousser. 9. faire couvrir. գնել. գնել ի միջի. արկանել. Հաստատել. գետնել. ի դուռ. 2. փակել. գնել. արկանել ի ներքո. 3. արկանել. զերբ. զգեստս. ա.գուցանել. 4. անուանացուցանել. ասանալ. 5. ի ներքս անել. մտցնանել. 6. առաջի արկանել. գնել. մատուցանել ի Հայր. 7. բղխողել. արձակել (ատրճան). 8. արձակել. բաւուցանել (ձայնս, առաջնորդել, եղջիւրս). 9. ի խառնս անել զանազանս արձակել. ջրհոս. ոլորաջրհոս. Ի.ուկ Եկեղեցի. 2. Եկեղեցի գետնափոր. 3. Եկեղեցի ներքին. Եկեղեցի ի ներքս Եկեղեցի. 5. Եկեղեցի Եկեղեցիոյ ներսոյ Եկեղեցի. 6. Ներսիկ. ոտ Ներ.ին. Ներքինի ոտ.ոյ.ք. 7. Ջնջել.ոյ.ք (ներքս) Վերջին. 8. (ակն պատուհան) Լբեորեաց. 9. (հագուստ) Հագնիլ.

— **foce**, *se décharger*. Հանել. Իջանալ (ի ձոր). (ծովակաց) ծաւալել.ոյ.ք. ածել.

— **a libro**, *passer en compte*. գրել ի մատեան. արձակել ընդ գրով. Ներքինի Վերջին. Ի.ուկ.ոյ.

— **compassione**, *attendrir, faire pitié*. ի գութ. ի խանդագաղութ ածել. յուսալ զայիս Ի.ուկ.ոյ.ի Ներքինի. Գերհանգիստ Եկեղեցի. Ջ.ուկ Ներքինի Եկեղեցի.

— **cura**, *faire attention*. զնա գնել. Հոգ տանել. պատասխ. ձեռնէ ջ.ուկ Ի.ուկ. Վերջ.ուկ.

— **in assetto**, *préparer, ajuster*. պատրաստել. յարձիկ. Գեղեցկացնել. պատա ֆոտ.ի.

— **a rischio, in avventura**, *aventurer*. գնել ի վտանգի արձակել ի Գիւտս. Ներքինի ֆոտ.ի.

— **insieme**, *assembler, combiner*. գումարել. յօգել. Ներքինի Եկեղեցի.

— **in oblio**, *oublier*. ի մոռացութիւն գործածել. Ներքինի Եկեղեցի.

— **in pratica**, *exercer*. ի կիր արկանել. յարձիկ անել. կատարել. Ներքինի Եկեղեցի.

— **male**, *brouiller des personnes*. արկանել զնոյ միմեանս. գրգռել. պատ Ներքինի. Ներ Ներքին Ներքինի.

— **in catene**, *enchainer*. արկանել ի շղթայս. Կնքիլ ոտ.ոյ.ք.

— **all'incanto**, *vendre aux enchères*. Հանել յաճառ. ի վաճառս. Ներքին Եկեղեցի.

— **in croce**, *crucifier*. ի խաչ Հանել. խաչել. Գու Եկեղեցի.

— **in pegno**, *engager*. տալ առ Հաստատ.ոյ. Ներքին ֆոտ.ի. Վերջ.ուած.ի.

— **addosso**, *endosser*. 2. *accuser*. գնել, բառնալ ի վերոյ ոտ.ոյ.ք. 2. բիծ գնել. արկանել ի վերոյ ոտ.ոյ.ք. ամբաստանել. Եկեղեցի. 2. Ի.ուկ.ոյ.ք ոտ.ոյ.ք. Ներքին Եկեղեցի.

— **alla via**, — **in arnese**, *disposer, mettre en ordre*. կարգ. Կազմել. պատրաստել. Հաստատ.ոյ.ք. օրոյ ֆոտ.ի.

— **a partito**, *proposer*. առաջի արկանել. գնել. Տարածել. մատուցանել ի քննութիւն. Ոնշ.ուկ Ներքին ֆոտ.ի. օրհնել.

— **a petto**, *comparer*. Համեմատ գնել. Համեմատ.ուած (բառ.ոյ.ք). Ներքինի Եկեղեց.

— cuore, *encourager*. տրասպիդել. քաջալերել. ին-ութե, ին-ուբեր վերբ.։
— in cuore, *persuader*. Համաձայնացնել. ֆանտըշոթ. ֆոտ վերբ.։
— in forse, *mettre en doute*. տարակուսել. երկմտել. ին-ոդնըլեհոթ. ին-ֆեռնե նիհոթ.։
— in novelle, *se moquer*. պրանել. Ֆեհնել. Համոթ ին-հոթ.։
— in opera, *effectuer, se servir*. կատարել. չարդհնու անել. ի կիր արկանել. ին-ուդել. ին-ուդնամ.։
— in punto, *préparer*. չարդարել. Համեդռնել. պատրաստել. ին-ուդե. Նէ-մո ֆոտ. Հազըրլամ.։
— fuoco, *mettre feu*. Տուբ Տարկանել. ին-ել պրոֆոթ.։
— il cuore in uno, il capo in grembo ad alcuno, *mettre sa confiance en qn. վստահ լինել*. ին-ինա նիհոթ. ին-ել նհոթ.։
— bene tra alcuni, *pacifier*. Համոզել ի խաղաղութիւն. Հաշտեցուցանել. ոդբէ. ին-ըզրոթ.։
— capo, *donner pour chef*. 2. *se jeter*. գլխաւոր դնել. վերակացու. Հրամանատար կացուցանել. 2. Թափել. Տանել. գնալ (ի ծով). փ-ոդ-ուբէ. ոդ. ֆոտ. 2. (-ուն-ել) ան-ուն. ոդ-ուն-ուբ.։
— casa, *s'établir*. բնակամալ. բնակել. ին-ուն-ուդ-ուն նիհոթ. ոդբ եհել ին-ուբ-ոդ ու-ըմ-ուն.։
— cervello, *devenir prudent*. խելամտանալ. Հասանել ի Հասուն միտս. ի գդտութիւն. ուռնդ ին-ուդ. ոդ-ուբէ-ըն ուբ-ուն.։
— il becco in molle, *commencer à parler d'une chose*. խօսել առնուլ. սկիզբն առնել խօսելոյ. ոդբ Տոդոթ ին-ուբէ-ուբ ոդ-ուբ-ուն.։
— il cervello a bottega, *s'industrier*. ջանալ. Տալի սպիեել. գործ գործել. ըուբէ-ուդ-ըսդբ նիհոթ. ոդ-ուբէ-ուն.։
— consiglio, *examiner mûrement*. քաջ կշռել. բազում խորհրդով քննել. ին-ուբ-ուբ ին-ել. ոդբ ուբէ-ուբ ին-ել նէ-ին-ուն նիհոթ.։
— tempo in mezzo, *différer*. յապաղել. յերկարել. ո-ըմ-ուն. ին-ուն-ուբ.։
— a entrata, *passer en rente*. 2. *croire fermement*. դրել ի կարգի Տարեյ. յանձին գրել ի մասին. 2. Տաւաղալ Տաւաղաղ. ին-ուդ. ին-ել. ֆոտ ոդ-ուբ-ուբ ին-ըմ-ուն. 2. ֆ-ել ին-ուն.։
— alla coltella, *égorger*. 2. *exciter*. իրև սուր Տանել. սպանանել. 2. դրգռել (ի վրէժխնդրութիւն). դրգռել. ին-ուբ-ուն. ին-ուբ-ուդ. ին-ել. 2. ին-ուբ-ուդ. ին-ել վերբ.։
— al niente, *anéantir*. չքացուցանել. ին-ուն-ուդ նիհոթ.։
— a oro, d'oro, *dorer*. ոծանել. գրա-ա. գել ոսկով. ոսկեզօծ գործել. ուբ-ին-ուդ-ուն. ին-ըբ ին-ըբ վերբ.։
— d'accordo, *mettre d'accord*. միաբանել. նիհոթ-ուբ նիհոթ-ուբ.։
— del suo, *perdre*. առնել. կորուանել. ին-ուդ նիհոթ. ին-ոբ վերբ.։
— di bocca, *parler*. խօսել. ին-ուբ-ոբ նիհոթ. ին-ուբ-ուբ-ուբ.։
— di coscienza, *blesser la conscience*. պատել գիտցի մտաց. ին-ուբին ին-ին-ին-ուբ.։
— nella via, *montrer le chemin*. Տանել. պարկաղոյց լինել. ին-ել նէ-ուբ-ուբ.։
— in serbo, *mettre de côté*. պահել. գնել. ի մի կողմն. ին-ուբ-ուն. ոդբ ին-ուբ-ե ֆոտ.։
— sossopra, *bouleverser*. վեր ի վայր Տալ. ին-ել եդնանել. խանգարել. ին-ուբ ին-ուբ-ուբ.։
— su, *exciter*. գրգռել. դրդել ընդդէմ ուրուք. ֆին վերբ. ին-ուբ-ուբ. ին-ուբ-ուբ.։
— tavola, *mettre la nappe*. սեղան յարդարել. ին-ուբ ֆոտ.։
— in canzone, *tourner en ridicule*. յերգ արկանել. Հեգնել. Ծաղ առնել. ին-ուբ-ուբ. Համոթ նիհոթ.։
— in chiusa, *enfermer*. 2. *emprisonner*. փակել. 2. բանտարկել առնել. ին-ուբ-ուբ. ին-ին ին-ուբ-ուբ. 2. ին-ուբ-ուբ ֆոտ.։
— in conto, *compter*. Համարել. Տալուկ. ուբ-ուբ. ին-ուբ նիհոթ.։
— in cielo, *élever qn. jusqu'aux cieux*. երկնաբերձ պատճառացուցանել. գովել յոյժ. ին-ուբերեն ըէ-ուբ-ուբ. ըուբին-ին ին-ուբ նիհոթ.։
— in concio, *préparer*. կազմել. չարդարել. պատրաստել. ին-ուբ-ուբ-ուբ. ին-ուբ-ուբ-ըէ-ուբ.։
— nell'animo, *inspirer, causer*. պղթել. արկանել ի միտս. պատճառ լինել. ֆին-ուբին ոդ-ուբ-ուբ. ին-ուբ-ուբ ըէ-ուբ.։
— in non cale, *n'en faire aucun cas*. անփոյթ առնել. ի թոդուլ դնանել. ին-ուբ նիհոթ. ոդբ ին-ուբ.։
— *vn. s'emboucher*. անկանել. Թափել (ի գետ). (պէս ըուբ) ուբ-ուբ. ին-ուբ-ուբ.։

Mettersi, *vp. se mettre à*... 2. *entrer, s'exposer*. պատել. բուռն Տարկանել. Հետ արկանել. սկիզբն առնել. 2. Տանել. անկանել. գնել. արկանել. ոսկ գանձ. ին-ըբ ըուբ-ուբ. ին-ել ուբ-ուբ. ին-ուբ նիհոթ. 2. ին-ուբ. ին-ուբ-ուբ. ին-ուբ-ուբ վերբ. ֆոտ.։
— in cuore, *se déterminer*. գնել. Տասնամեայ ի միտ. ին-ուբ-ուբ. ին-ուբ-ուբ վերբ. ին-ուբ-ուբ. ին-ուբ-ուբ. ին-ուբ-ու

tairie, m. սակ կալատանոց· ի վարձս ա-նելն (գայլայելն)· (ֆերմիէ)· ֆերմ-ներ։

Mezzajuólo, *sm. fermier, colon partiaire, métayer*, m. վարձով կատարող, բաժա-նօգս· մկակ բաժանակից, հասարակօգս· հինեաւոր տիրոջ· հանասլ օրինաւ· պէտ տիպտիպ կերպերին համեմատութեան իշեր ելան տիրոջ։

Mezzalána, *sf. sorte d'étoffe moitié laine et moitié fil*, f. կերպաս որոյ թաթախանն յաւրյ եւ ի կտաւոյ· եհնեցեն ի կէս բեհեզեայն պէս-պիսի։

Mezzalúna, *sf. demi-lune*, f. կիսալուսին (պայ պատնէշի)· ի լուսնոյ։ Տես ֆորտիֆիկասիոն։

Mezzána, *sf. carreau*, m. 2. *tierce de luth, etc.*, f. 3. *artimon*, m. 4. *entremetteuse*, f. *ապա յատակելոյ*· 2. *միջին չար ձեռք*· 3. *առաջապահ բեւեռ (նաւու)*· 4. *կին կատաս*· պէս ոչ պես։ կնիկ հաղկոտ· 2. լուծարանի օրինակեր տերկի· 3. էլ եհնեցին· 4. պիտոճ ֆորտ· ֆեվերոն։

Mezzanamente, *v.* Mediocremente.

Mezzanétto, a, *a. d'une médiocre grandeur*. միջին (ի մեծութեան)· (մէտիօքրէմէնթ) օրինակերէ։

Mezzanino, *sm. entre-sol*, m. *mezzanine*, f. միջնայարկ· միջնաստն· առաքին դասիկան· օրինակ ֆրն· եհրբէ օրինակ ֆրն· ալի ֆրն· եհրբ ֆռանսերէն էի եհրբոյէ ֆռանսերէն օրինակերէ պէս-պէս ֆրն։

Mezzanità, *sf. médiocrité*, f. 2. *médiation*, f. միջնորդութիւն· չափ· չափաւորութիւն· * միջնորդութիւն· 2. միջնորդութիւն· ֆեռերէյեն· օրինակ հալ· 2. պիտոճէյեն։

Mezzáno, *sm. médiateur*, m. 2. *maquereau*, m. միջնորդ· 2. կատաս· պիտոճ· 2. ֆեռերէյեն· — a, *a. moyen*, ne. միջին· որ ի միջի կայ· 2. միջին· չափ ինն· չափաւոր· * միջակ· օրինաւոր· 3. օրինակերէ։

Mezzáre, *vn. se flétrir*, pourrotir. միջն ի փտել բնել· կեսքեր· կերտիպէս եհրբէյեն։

Mezzárion, *sm. mézerion*, m. *mézéréum*. սատիկ բնչ· պերեղ· ֆռարէյեն։

Mezzatinta, *sf. demi-teinte*, f. գոյն պայման ազատ· ուշէ ֆրա ըրեւ։

Mezzedima, *sf. mercredi*, m. չորեքշաբաթի օ-ըրէյեն։

Mezzina, *sf. cruche*, f. 2. *la moitié d'un porc salé*. ոսփոր· կուժ· ֆիտկոյն· 2. կէսն խոզի ասխատեղ· պերեի· փռնոյ· կերկոյ· 2. ֆռանսերէյեն ասխատեղ եհրբոյէ։

Mézzo, *sm.* (coll'e aperta e col z dolce) *milieu, centre*, m. 2. *moitié*, f. 3. *mesure*, f. 4. (t. di fisi.) *milieu*, m. 5. *intervalle*, m. *distance*, f. 6. *entremise, médiation*, f. *moyen, secours*, m. 7. *heure*, f. *temps, moment*, m. 8. *médiateur*, m. միջ· միջին տանն· միջոց· միջավայր· 2· կէս· հասարակ· հասարակած· 3· չափ· չափաւորութիւն· 4· մարմին երեւելի կամ ցայն· 5· անջրպետ· խորոց· բաղադրակերպութիւն· 6· միջնորդութիւն· օգնութիւն· ասաւարութիւն· օրինակ· ձանապարհ· գործ· ատիճան· հնարք· գործանէ· գիւտ· ելք իրաց· * միջոց· 7· ժամ· ժամանակ· պահ· 8· միջնորդ· օրինակ· օրինաւոր· կատարեալ· պիտոճ· 2· հորիզոնական· հորիզոն· նշան· 3· եհրբէյեն· ֆորթէ· 4· ֆերթեպէ չեհեպէ· միջոց· 5· հաղթութ· ասաւարութիւն· 6· պիտոճէյեն· ֆորթէ· ելք· ելքէ· ֆորթէ· 7· ելքէ· ֆորթէ· ելքէ· վասկիր· 8· պիտոճէյեն։

Andarne di —, *en être la victime*. ասածել, կրել գաղէսս, գինս· ելքէնէն խանձել· ոչնոյնէ ելքէյեն· ըրբոյ լինել։

Esser di —, *être médiateur*. միջնորդ, հաշտպահ լինել· միջնորդել· պիտոճէյեն լինել· ասաւարել։

A —, *à moitié*. հասարակ· հասասար· ելքէ եհրբէ· ոչ ասաւարել։

Dare in quel —, *partager le différend*. հաձել գինս երկոցունց կողմանց ի գասասանի· գաշտան եհ ֆարթէն ասաւարել ըրբէ եհ։

Darla pel —, *se dépouiller de toute sorte de honte*. զգնաս ամօթի յանձնէ ի բաց մերկանալ· լրբել· անամօթել լայտ· ասաւարել ոչնոյնէն պերեինէն պէս ֆարթէ եհրբոյէ եհրբոյէ։

Mettere in —, *mettre au milieu*. 2. *différer*. 3. *tromper*. դնել ի միջի· 2. յապաղել· 3· խաբել (ի խաղս)· օրինաւ ֆռանց· 2· ելքէյեն ֆրն· 3· (չռնաթա) ասաւարել։

Tener la via di —, *star di —, demeurer neutre*. անաչառ լինել· չմիանալ չապել ի միւս յերկոցունց կողմանց· պէրէռաջ ուշէ· հին պէր ֆարթէն հալ վերեպէ։

Non vedere alcuno a —, *aimer qn. passionnément*. կամիպոյն լինել ի սէր ասաւարութեան լայտ· ելքէյեն ելքէյեն։

— a, *a. moyen, ne. médiocre*. միջին· չափ ինչ· չափաւոր· օրինակ ֆրն։

— tempo, *la nouvelle saison*. 2. *l'arrière-saison*. գարնայնի· 2· աշնայնի· իւր պերեռ· 2· ուշ պերեռ։

Mezza notte, *minuit*, f. միջ գիշեր· Հասասական գիշերոյ· եռը ևէն· եզերեն-լ-ևէյ։

Mezz'uomo, *eunuque*, m. կոտոր· ներկրնի· եռոյ։

Per —, *par le moyen*. ի ձեռն· միջնորդաբերեամբ· եհլեյեն։

— *av. presque, en partie*. գրեեթէ· կէս ի կէս· գոյր ի չատէ· ելքէն· եռը զաւլտ·

— a, a. (coll'e stretta e col z aspro) *fétri, émoi, molle, passé, e. adj.* ուզեաց· միջն ի փտել (պատգ)· ելքէյեն· ելքէյեն եհրբէյեն։

— *sm. partie molle, f. terrain humide*, m. կանգուղ կողին· խոնաւ գոյր· եռշէտ եռրբ· եհեռաց եռը։

Mezzobústo, *sm. buste*, m. կէս պրանն· խոց պրանն· անգրի պատկեր պատն եւ անձնական· եհրբեն ոչրբեն· եհրբեպեն ֆռանէյեն։

Mezzocerchio, *sm. demi-cercle*, m. կէս չրջանակ· կէս բոլորակ· եհրբոյէյեն։

Mezzocolóre, *sm. nuance de couleur*, f. գոյն միջին· ասաւարնակալ երանգ· օրինա ըրեն· ելքէյեն։

Vino —, *vin clairet*, m. կարմիր, պղտաւ-ասպրն գինի· ուշէ ֆշռէյեն· ըռ ըրեն ելքէյեն։

Mezzodì, Mezzodìe, Mezzogiórno, } *sm. midi*, m. 2. *le midi, le sud*, m. հասասակ օր· միջօրեայ· * կէսօր· * օրհասական· 2. հարաւ· 3. հարաւ հարաւդ· հարաւ· եռչէն· եռչէյ·

ըմնկերին. գլխաւորում. 2. ներկապատ. բերելի. 3. երեսին բերելիութիւն.

Di bel —, *à midi, en plein midi.* գիշերաւորը ի հասարակ ասելը. ի միջօրէի ժամանակի. խոյներին. խոյներեան. ինչ տրհաստատութիւն.

Mezzolána, Mezzolano, ecc. *v.* Mediocrità, Mediocre, ecc.

Mezzómbra, *sf.* nuance, f. միջոց ընդ միջ պատկառ. եւ լիութ գունոյ. ասլան գոյն. ասպիտակ գունոց. երբեմն վե երանգ բերելին տրհասը. երբորդիական բերեն. երեսի.

Mezzoquàrto, *sm.* quarteron, m. չափան ինչ լոյն կրաց. երբեմն բարձ.

Mezzorilievo, *sm.* demi-relief, m. կես բարձր քանդակ. * կիսաքանդակ. նիմ գործոցը.

Mezzoscúro, *sm. v.* Mezzatinta.

Mezzotérmine, *sm.* mezzo-termine, m. Տերբարձրին Ճանապարհ. միջին պայման. իսկի տրհասը ոչ ինչ երբեք.

Mezzule, *sm.* barre, f. միջին սահմանի չափ. ասլան կարապոյ. ֆերբ տիրոջին տրհանձնելու.

Mi, *pr. à moi, me. 2. me. ինձ. 2. գիս. գոնե. 2. գնեմ.*

— *sm.* mi, m. երրորդ հնչիւն եւ նշան երաժշտոյ. համակերպ իմաստին գործ վե նեչաու.

Miaffe, *av. ma foi.* ճշմարտապես. անկեղծ հաւատքով. երբեք.

Miagolâre, *vn. miauler.* նոյն ածելը կոչոյ. նռոյ. * մյաուել. գիսելոնք. գիսել երեք. 2. *v.* Nicchiare.

Miagolàta, *sf.* miaulement, cri du chat, m.

Miagolío, *sm.* նոյն կամ նոյն ածելն կոչոյ.

Miáo, *sm.*)* մյաուիւն. գեսի սեսի. գիսել.

Miásma, *sm.* miasme, m. բարբուրե ապականեմանեան. ժամ. ժամանակ. ժամանակոնամանեան. գոնելոնք. իւլեին ընտր խոնի գիսել. ֆեհոն ճշմարտ. ընդհանրին. գեհոնելին. գլխաւորելի. գլոնորի գիսելոնքին.

Mica, *sf.* miette, f. փշրանք հացի. երեսի. ընդհանրին. երբեմնելոնք.

Non —, point, non pas. ոչ բնաւ. ամենեին ոչ. ասլո. հիչ.

Micânte, a. luisant, e. փայլուն. պայազան. պայծառ. գիսելոնի երանելոյ.

Micca, *sf.* potage, m. ինան. * ապուր. ըշրան. A —, abondamment. առատապես. գիչ գիչ.

Miccia, *sf.* mèche, f. 2. ânesse, f. պատրոյգ (շրջազգեստի). 2. մատակ էշ. (ընձիգեր, ջինէր) ֆիթիլ. 2. գիչ երէկ. երեսնի երէկ. գոնե. ընդհանր.

Micciánza, *sf.* disgrâce, f. չատապարտութիւն. երեքէրէ.

Micciarèllo, *sm.* ânon, m. յատնակ. գչեր.

Miccichino, *sm.* un peu. նոյն ինչ. ասկասի. գիչ գիչ. գիչ երէկ.

—) *av.* tant soit peu, peu, un peu. ասկասի. գիչ գիչ. գիչ գիչ.

Miccino, *sm.*) կոպիկ մի. նոյն մի. փարթ ինչ. ասկասի. գիչ գիչ. գիչ գիչ.

— *av.* un peu, un petit peu de temps. ասկասիկ մի. փոքրիկ մի. գիչ գիչ երբեմն.

A —, peu à peu. 2. fort peu. ասկասի ասկասի. 2. չշրջիւ. ասկասի. գիչ գիչ. ինչերեան. 2. գիչ գիչ.

Micciо, *sm.* âne, m. էշ. երէկ. հերհոր. խոր.

Micia, *sf.* chatte, f. մատակ կուղ. գիչ երէկ.

Micida, ecc. *v.* Omicida, ecc.

Micio, *sm.* chat, m. կուղ. կատու. գիսել.

Micolino, a, a. un peu. նոյն ինչ. գիչ գիչ.

— *av.* tant soit peu. ասկասիկ մի. ասլոնչ.

Micrânico, a, a. de la migraine. անգործգատոյ կիսոյ գանկին. երեքէրեան գործ.

Micrcósmo, *sm.* microcosme, m. ստիարոյ փոքրիկ մարդ. գիչ երէկ. ճչշան տիեզեր.

Micrografía, *sf.* micrographie, f. մանրագրութիւն. նկարագիր իրաց մանրագիտանան երեւելոյց. երեքէրեանելի ներկերեան նկանելերին երեքէր.

Micrométro, *sm.* micromètre, m. մանրագործի գլխոի փարթ չհասանութիւնն եւ գիմնասիմնան երեւոյսոր. մարմնոյն ճշդիւ չափելոյ. երեքէրեան.

Microscópico, a, a. microscopique. մանրադիտական. մանրադիտաս. ստարեալ (գործանքիւն). 2. մանրադիտաս երեւելոյ. երեւելի. երեքէրեանին հարեցեալ ինչ ոչնչ. 2. երեքէրեանին երեքէրեան.

Microscópio, *sm.* microscope, m. մանրադիտակ. * խոշորացոյց. * մանրադիտակ. երեքէրեան.

Midólla, *sf.* mie de pain, f. 2. moelle, f. 4. substance, f. 5. la meilleure partie. 6. sens, m. միջն հացի. * հացի միջոց. միջուկ. 2. ուղեղ. պապասանութիւն ծառոց. 3. ուղեղ, պապասանութիւն ասլոր. * ծուծ. 4. գլխանութիւն. գլխանութիւն. 5. ամենալոյն մասն բնոր բնորն. 6. միայ. իմաստ. ինչերեան իւլեին. 2. (—ջեմ, գոչիչ) երէկ. հոխեր. 3. իւլեին. 4. ընդ. ներկերէ. 5. ոլոր. ոլոր գիսելոնք. 6. գիսելոնք.

— spinale, moelle épinière, f. ուղեղ ողնոյ. ծնորհ իւլեին. գիսելոնք իւլեին.

Midóllare, a. médullaire. ուղղոյ (յաղագիսի). ուղղոյին. նման ուղղոյ. իւլեին. իւլեին. հոխեր.

Midóllo, *sm.* mie, f. 2. la meilleure partie. միջ հացի. * հացմիջուկ. 2. ամենալոյն, փափուկ. բնոր մասն. երեքէր իւլեին. 2. ոլոր. ոլոր. իրաս հնոխեր.

Midollonáccio, a, a. imbécile. միամիտ. յոյզոյզ. գիչ. գիչ երեքէրեան ասորոյ.

Midollóso, a, a. moelleux, se. 2. (pain) qui a beaucoup de mie. ուղղոյիչ. պապասուն. 2. (հաց) որ միջին. կամուղ գանգասծին ասաս է. իւլեին. հոխեր. 2. իւլ ըէր. իւլեին (երեքէր).

Miele, *sm.* miel, m. մեղր. գոչ. 2. *v.* Mele, ecc.

Mietere, *va.* moissonner. հնձել. քասել. կիսել. գիչեր. (գիչեր) ոսկեքերեան.

Mietitóre, trice, *s.* moissonneur, se. հնձող. ասորհնձող. գիչեր. գիչերեան.

Mietitúra, *sf.* moisson, f. հունձք. 2. ժամհնձող հնձոց. գիչեր. հասոր. գիչերել. 2. գիչեր երեքէր.

Miga, *v.* Mica.

Migliáccio, *sm.* espèce de tourte, f. կարկանդակ ինչ. գիչ ընդ ոլոր գիսելոնք.

Migliájo, (migliaja, *f. pl.*) *sm.* millier, mille, m. հազարապար. հազար. գիչ. 2. *v.* Miglio. A migliaja, *par milliers.* բիւրք բիւրաց.

Հագարք Հագարաց · անիծիլ · անհամար · պնչերեվ · տաշտաձև · եղեջեր եղեջեն ·

Migliaróla, sf. cendrée, dragée, f. կապարեայ գնդակք (հաւորաց) · * գնդակ · (=մէջ) տես Հաղ ·

Miglio, sm. millet, m. 2. (miglia, pl. f.) mille, m. կորեակ · 2. մղան · տարբ · 2. պն ·

Miglioramento, sm. amélioration, f. 2. la meilleure partie, l'élite, f. լաւանալն · լաւութիւն · լաւագոյն, առաղագոյն պայման · նորագոյնութիւն · յառաջագիմութիւն · 2. լաւագոյն մաս · ընկերներ · խոյտ · խոյտներէն · պերճերէն · 2. մը ճաշ · տարբ · վերագոյն ·

Migliorànza, sf. amélioration, f. լաւութիւն · ազնուագոյն պայման · կարգ ազնուական · եղելք · խոյտ ·

Migliorare, va. améliorer. լաւացուցանել · ազնուացուցանել · նորոգել · յարգարել · խոյտ իմիլ · պճնելիմիլ · տան եղ իմիլ ·

Migliorársi, vp. devenir meilleur. 2. se rétablir. լաւանալ · ազնուանալ · 2. զօրանալ · ազնուանալ · եղի օլլան · խոյտ օլլան · 2. պճնելիմիլ · լեզի գալմաք ·

Miglioratívo, a, a. qui rétablit la santé. ոգի յաղացնիչ · առելուածն · եղելիներն ·

Migliore, a. meilleur, e. լաւ · լաւագոյն · ազնուագոյն · առաջելագոյն · պատուականագոյն · գոհ եղ · լաւ · եղեջել · եղոյն · խոյտ · տարբ · պճնելիմ ·

Migna, sf. les fleurs des oliviers, f. Ծաղիկք ձիթենեաց · ելիներէն տարբ ելիներէն ·

Mignátta, sf. sangsue, f. 2. avare, vilain. տղոյ մը · 2. ձգտիմ. կրթ. ագահ · տիլեան · 2. ֆռռճեփոր · խշլշլ ·

Mignélla, sf. avare, m. ագահ · կծծի · ֆռռճեփոր · խշլշլ · գնդան · գնդան ·

Mignolàre, vn. fleurir, (en parlant des oliviers). Ծաղիկ (ձիթենեաց · ելիներէն տարբ) ելիներէն ·

Mignolo, sm. le petit doigt, m. ծկրտի · * ձկիկ մատ · տարբ տարբ ·

Mignoli, les fleurs des oliviers, f. Ծաղիկք ձիթենեաց · ելիներէն տարբ ելիներէն ·

Mignóne, sm. favori, mignon, m. կարեւոր բաներէ · սիրելի · տալիս տօսի · ելիներէն ·

Migráre, vn. s'en aller. չուել · երթալ · գնալ · մեկնել · կիմիթ · ելի ըրեան տարբ ·

Migrazióne, sf. migration, f. երթ · գնացք · չուել · կիմիթ · կիտէլ ·

Milensagginе, ecc. v. Melensagginе, ecc.

Miliáre, a. miliaire (glande, fièvre miliaire). կորեակներով (գեղձք մորմոք) · 2. եռացեալ · ծիրանագոյնալ (տենդ) · 3. (արձանագիր, կոխմագ) տղոյնիկ · (=տարածիկ) ծաղկած · 2. հատ · տալ · 3. մէլ (=տղոյնիկ) · փելէրէն դէլոն եղած (=փոխել ձեռ) ·

Miliône, sm. million, m. միլիոն · Հարեւոր բեւեր · Հագարք Հագարաց · բեւեր բերաց · պէլեան · տան տէրէր պէն · պնչերեվ պէն · տեղ · լեր · հեզաոտ հեզաոտ ·

Milionesimo, a, a. millionième. միլիոնեորդ · պէլեանցնեան ·

Militánte, a. militaire. 2. (église) militante. զօրական · զինագործ տարբերի · 2. զինուորեալ (եկեղեցի) · եղեջեղ · նեզեեր · 2. (=պատ) փոխանակիչ ·

Militáre, vn. porter les armes, servir. 2. travailler pour. զինագործել · 2. ազնուանալ · ծկրտել գործ · եղեջեղ · տարբ օլան · 2. չըեղբեան ·

— a. militaire. զինագործական · 2. զինագործ · տարբեր · 2. տարբ · նեզեեր ·

Militatore, s. m. militaire, guerrier, m. մարտ ·

Milite, sm. soldat. զինագործ · զօրական · եղեջեղ · տարբ ·

Milizia, sf. milice, f. l'art ou le métier de la guerre. 2. guerre, f. 3. troupe, armée, f. զինագործութիւն · զինուորական արուեստ · 2. մարտ · պատերազմ · 3. զօր · զօրք · զօրագործութիւն · տարբերէն · եղեջեղիչ · 2. եղեջ · 3. տարբ ·

Millánta, sf. nombre infini, m. անհիմ, անհամար բազմութիւն · բեւեր · հեռագրեւ տարբեր ·

Millantáre, va. vanter, exagérer. գովիլ յայտգոյութիւն յանձինել · յարգելալ գովիլ · ֆեւ լըե · ըշիճ եօչեր ·

Millantársi, vp. se vanter. գովիլ զանձն · պարծիլ · պանծալ · եղչխանէն · ելեներէն պետ լինել · եօպիմա օլան ·

Millantatóre, sm. vantard, m. անձնագովչ · պանպած · եղչխանէն · եօպիմա ·

Millantería, sf. vanterie, f. անձնագովութիւն ·

Millánto, sm. խօսիւն · պանծանք · մեծարանութիւն · եղչխանէն · Հռետորիմ · եօպիմա ·

Mille, sm. mille, mil. Տղայ · պէն ·

Milleñóri, sm. mille-fleurs, f. pl. Տաղարաններ · տզգ անուշահոտ նկատուց · 2. մէզ կօվու · ելեներէն · պեր ոչ եօչեռ Հռետորիմ · 2. խոհ · տեղեր ·

Milleföglia, sf. mille-feuilles, f. pl. (herbe). Տաղարտեղիս · խոտ մը · ճէլան ելեղեցի · ելեներէն ·

Millenário, a, a. millénaire. Տաղարտոց · պնչերեվ ·

1 millenarj, sm. les millénaires, m. Տաղարաններ · տղանդաւոր մը · ելեներէն · ելեներ ·

Millepiédi, sm. cloporte, m. (insecte). նեղտակ · Տաղարտաձի · ըեղոչի · գնեռեռ պեռեռեր ·

Millésimo, a, a. millième. Տաղարեղորդ · պնչերեվ ·

— sm. millésime, m. date, f. Տաղարաձոյց ժամանակ · ֆիւք տաղ · տղի · պէն եշլ · ըոչեր ·

Milza, sf. rate, f. փայծաղն · տօսի ·

Milzo, a, a. pauvre. ագքատ · տնանի · ֆեռ · ֆռռ · ֆռռեր ·

Mimico, a, a. mimique. Ծաղրածու (բանը) · հռռեռչեվոր ·

Mímo, sm. bateleur, histrion, m. մանտ · Տաղիտ · Ծաղրածու · պաղհատասպ գուսան · հռռեռչեվ · հռռեռրա · ելեղեր ·

Mimósa, sf. la sensitive, f. (herbe). Նմանիկ · * ամիսիսակ · * պատկառակ · ըոյս ֆիչ · պէր ոչ ֆիչոն · հռռռռռնչեր ·

Mina, sf. hémine, f. (mesure). 2. mine, f. զօրակ · Տիմն · 2. Տեռա · 3. ականն · գնռռնաիորք · 4. ըոյք (ըրչկական Նիւթոց) · * Տանք · գեռռ · (պէր ոչ եօչեռչեվ վե ագեմ) · 3. (ճէլան) լռչեռչեվ · 4. հատ · հատեր եռչեր ·

Minaccévole, *a.* menaçant, *e.* լի սպառնալիքով. սպառնական. Խօսքեր. Լսէքելլե՛

Minaccia, *sf.* menace, f. սպառնալիք. սասո. սպառնանք. պատուհաս. Լսէքել. Խեղդիլ. Խօսք.

Minacciamento, *sm.* menace, f. սպառնալիք. սպառնանքի բան. Լսէքել.

Minacciante, *sm.* menaçant, *e.* պատուհասիչ. Լսէքել ելոն.

Minacciare, *va.* menacer. սպառնալ. սասանել. պատուհասիչ առնել. 2. Մրմնջալ. Ցուցանալ լինել. Կիսով հասնալ կալ. Լսէքել. Խեղդիլ ինքն. Խօսքանիմն. 2. Խոշոր տլնիլ. Ինչէոդ Խեղդիլ.

Minacciatúra, *sf.* menace, f. սպառնալիք.

Minaccio, *sm.* ի սպառնանք. սասո. Խեղդիլ. Խօսք. Խեղդիլ.

Minaccioso, *a.* menaçant, *e.* որ սպառնալ. սասանիչ. պատուհասիչ. Լսէքել. Խեղդիլ ելոն.

Minâce, *a.* menaçant, *e.* սպառնալից. լի սպառնալիքով. սպառնալիչ. Լսէքելլե՛ Խօսքելի.

Minarsi, *va.* miner. փորել գետնափոսս. անան Ցասանել. լուսո՛ ալնիլ. Խեր սլընիլ ելոն. Ալնիլ.

Minatóre, *sm.* mineur, m. որ փորէ գետնափոս. լուսո՛ել.

Minatório, *a.* menaçant, *e.* սպառնալիչ. սպառնալից. Լսէքելլե՛ Խօսքելի.

Minchionáre, *va.* persifler, railler, se moquer. Ծաղր առնել. ապտակել. կատակել. Ջեխելենիլ. Հոռհոռ ինիլ.

Minchionatóre, *sm.* moqueur, persifleur, m. ապտակող. Ջեխելենող.

Minchionatúra, *sf.* raillerie, moquerie, f. Ծաղր. կատակ կատականք. Ծխող. Հոռհոռելին.

Minchionceĺlo, *sm.* un petit étourdi, un éventé, m. Ծիծաղալիա մանուկ. Խելօք ելոն ելօքաոե.

Minchione, *sm.* hébété, sot, m. անմիտ. Ծիծաղալիա. ապեռ. ապհոռ. Խելօք ելոն.

Minchioneria, *sf.* plaisanterie, f. 2. bagatelle, f. 3. bêtise, f. 4. étourderie, f. Ծաղր. կատակելութիւն. կատականք. 2. անապիղ. գոյն իրք. 3. վերպանք. պերպանք. 4. Ծիծաղալիութիւն. անմտութիւն. Լսէքել. Ջեխել. 2. գոլ ելոն. 3. Խելօքելէ. Ծեխելենիլ. Ալնիլ. 4. Ջեխելենելէ.

Minciabbio, *sm.* pénil, m. երանը. յատակը կոշկի երանց. * անուկ. Ծոռէ.

Minerâle, *sm.* minéral, m. բրգական նիւթ. * Ցանիչ. * ՇրաՀանչ. Հոռհոռ.

— *a.* minéral, *e.* բրգական. բրածոյ. բանգոյ. * Ցանիչական. Հոռհոռ. Խեր ալնիլ ելոն Հոռ ելան.

Mineralista, *sm.* minéraliste, m. Տնտասպատկան. մասնագիտ բրգական նիւթից. * Ցանիչագէտ. Խելի խլի Հոռհոռ. Հոռհոռէ.

Mineralizzáre, *va.* minéraliser, փոխել գրնութիւն բրգական նիւթից. բառնել նիւթի ինչ ի նոսա. Հոռհոռելին խոռոռելիքը տնկելէ.

Mineralogía, *sf.* minéralogie, f. ստատիճ. գիտութիւն, Ճառք բրգական նիւթից. * Ցանիչագիտութիւն. Խլի Հոռհոռ.

Minerário, *sm.* mineur, m. գործող ի բանս. որ Ցանիչ բրգական նիւթ. Հոռհոռել. Հոռհոռ Խեղդիլ.

Minestra, *sf.* potage, m. soupe, f. 2. pop. chose, affaire, f. խիս ի Ցոյլ. ինան. * ապուր. 2. գործ. իրք. Խեղդիլ. լսէոդ. 2. Խել. լել. Հոռլոհոռ.

Minestrâre, *va.* servir le potage. 2. gouverner. արկանել զինան ի պատառան. 2. վարել. ուղղել. լսէոդոլ Խոռոռ ալնոլ. Հոռհոռ. Խեղդիլ Խելիչ ելոն. Ծոռհոռոլիչ ելոն Խիսէ.

Minestrello, *sm.* courtisan, m. արբանեակ. պատատ արբանեակ. պաշտամեայ գործ արքունի. * պաշտաման. Հոռհոռիչ. Ծոռհոռ Հոռհոռ.

Mingherlino, *a.* maigrelet, te. վարս. Ծիրեայ. Ծեղեայ. Ցանիչ. Ցոռհոռ.

Miniâre, *va.* peindre en miniature. Ներկել կիսատանդակ. Խեղճանդակ Հոռհոռ. բեռիչեռ. Ծոռհոռելիքն Հոռհոռ ելոն.

Miniarsi, *vp.* se farder. ինդուրել զերեսս. Ծեղեալ Հոռհոռ. բոռիչ Լեռհոռ.

Miniatóre, *sm.* miniaturiste, m. կիսատանդակ Ներկիչ. * կիսանկար. Խեղճ Խեղճ Հոռհոռելիչ. Խոռոռելինիչ.

Miniatúra, *sf.* miniature, f. կիսատանդակ Ներկ. Խեղճ Խեղճ Հոռհոռ. բեռ. Ծոռհոռելիքն Հոռհոռ. Նիւթ Խոռոռելիոռ.

Miniera, *sf.* mine, f. 3. réservoir, foyer, m. բանկ. Ցանիչ. 2. բրգական նիւթի բառնելու. ցանկալի. 3. բոյն. բուն տեղի. Հոռհոռ Խեղդ. 2. Հոռհոռ. 3. Խոռ. ծոռ.

— d'argento, *mine d'argent*, արծաթահանք. Կոռ. Հոռհոռ. Կոռ. Ծոռհոռ.

— di ferro, *mine de fer*. երկաթհանք. Ծեղեր Հոռհոռ.

Minerâle, *a.* minéral, *e.* բրգական. բանգոյ. * Ցանիչական. Հոռհոռ.

Minima, *sf.* minime, f. Ծոռագործն. Ծղանաղիր ինչ երաժշտական. տեղիչէ փոքռոռոլան նիւթէ.

Minimamento, *sm.* diminution, f. Ծոռագոռծիւն. Ծոռագոռծութիւն. Խոռոռելիչ.

Minimâre, *va.* diminuer. Ծոռագործանել. պակասեցուցանել. Ծոռագ առնել. Խեռոռելիչ. Ալնիլ.

Minimo, a, *a.* le moindre, minime. փոքր յոյժ. փոքրագոյն. մանրիկ. մանրագոյն. ԱԷ տեղեան. տնտեսէ.

— *sm.* un minime. կրանբագոյն. վանական ի կարգէ սրբոյն Փռանչիսկոսի Պաուլոյ. Փռոռլոլոլոռ.

Minio, *sm.* vermillon, m. 2. miniature, peinture, f. Նաւիճ. կարմրագոյ. սանդ. 2. կիսատանդակ Ներկ. Ներկիչեան. Ջեխ. Տիլեռ. սալ Խոռլ. 2. Ներկիս Ներկիս Ծոռէ. Նիւթերէ Խեղճոռեռիչ. բեռ.

Ministeriâle, *a.* ministériel, *le.* պաշտամանն. պաշտանէից. Խոռլեռնէ գործ. Խոռլեռնէոռ Հոռհոռ.

Ministério, *sm.* ministère, m. 2. ministère, Ministéro, *gouvernement*, m. 3. *les ministres*, m. pl. պաշտան. պաշտաոգութիւն. Ծո-

ապրելիքին. 2. գործակալություն. տեսչություն. վարչություն. 3. պատվերատ. իշխանք. հրամանատարք. իշխան. 2. նահապետներ. 3. Հանդուժողներ. նահապետ:

Ministráre, va. *exercer un ministère.* 2. *fournir.* պարտել. ծառայել. սպասաւորութիւն, պատուն հարկանել, կալ ի սպասու. 2. տալ. մատակարարել. մատակարարել. իշխել. գործել իրիք. 2. վերսին. հրեշել իրիք:

Ministratóre, trice, *s. administrateur,* m. պարտաւորեալ. սպասաւոր. իհամանալ. մատակարար. իշխանիներ. գործչեր:

Ministrazióne, *sf. administration,* f. սպասաւորութիւն. մատակարարութիւն. ծառայութիւն. հոգաբարձութիւն. իշխանի. հրեշել իրիք:

Ministrélo, *sm. petit agent, agent inférieur,* m. պաշտօնեայ կրաիր. սպասաւոր չինին. ելլեա. ին-ելա իշխանիներ:

Ministro, *sm. ministre,* m. սպասաւոր. պաշտօնեայ. 2. տեսուչ. ատենակ. գործակալ. վարիչ. իշխանիներ. 2. գործադիր. հոգիչ. վերին:

Minoránza, *sf. minorité,* f. 2. *petitesse,* f. 3. *diminution,* f. կրաստութիւն. 2. փոքրկութիւն. 3. նուազութիւն. պակասութիւն. ելայ պետութիւն. 2. ին-ելայ. 3. ուշագիր. ելուելիք:

Minorâre, va. *diminuer.* նուազեցուցանել. փոքրեցուցանել. պակասեցուցանել. ելուելիք. պետիք. ին-ելիք:

Minorásco, *sm. fidéicommis en faveur du cadet,* m. կրակ. ընծայաբարութիւն ժառանգութեան կրաը օրդւոյ. ին-ելած եվ լուսն գրուածն վերնին:

Minorativo, a, *a. diminutif, ve. 2. minoratif, ve.* նուազեցուցիչ. 2. (գեղ.) թեթևացուցիչ. կակղացուցիչ (որովայնի). ազատող. ին-ելիչ. 2. ելուելիչ. ին-ելիչ. ելուելիչ. ին-ելիչ. Ներոաց (լեզ.):

Minóre, *sm. mineur,* m. 2. *le cadet.* կրաւոր. տեղի Հասակաւ. որ չիպէ տեր լինել. անձին եւ սուցանաձոց. 2. կրաւոր եղբայր. եղբիկ. փոքր ին-ելած. տալի. ազգոր նա գրելիչ. 2. ին-ելած գրաւոր. տալ:

— *a. moindre, plus petit, inférieur,* e. փոքրագոյն. մանր. մանրագոյն. կրաւորագոյն. ին-ելիչեր. ելաձիչեր:

Frati minori, *les frères mineurs, les cordeliers.* կրաւորք. վանականք ի կարգէ սրբոյն Փռանչիսկոսի Ասիսացոյ. եղբարք. Միներք:

— *sf.* (t. di log.) *la mineure, proprauxième.* երկրորդ յառաջադրութիւն ի Համարի. տալ:

Minoríngo, *sm. inférieur,* m. կրաեւրագոյն. ծառայագոյն. ելաձիչեր. ելուելիչ:

Minorità, *sf. minorité,* f. փոքրկութիւն. կրաւորեալ. ին-ելած. ելուելիչ:

Minuále, *a. de basse extraction.* 2. *le plus petit.* անձնան. անառնչի. 2. չինին. դպրոց. ելուելիչ. ելուելիչ. դպրոց. 2. գոլ. ելուելիչ:

Minuétto, *sm. menuet,* m. ազգ պարուց. պար ին-ելիչ ելուելիչ:

Minúge, *pl. cordes de boyaux,* f. pl. լար ծուա. գաղանաց. փետիչ:

Minúgia, *sf.* (minúgia, minúge, *pl. f.*)

Minúgio, *sm.* (*boyau,* m. ազիչ. գաղելուած:

Minuíre, va. *e. n. diminuer.* նուազեցուցանել. ազատացուցանել. 2. պակասել. նուազել. ելուելիչ. 2. ելուելիչ:

Minúscola,) (lettera) *sf. lettre minuscule,* f.

Minúscolo,) *Minuscule,* f.

Minúta, *sf. minute,* f. *brouillon, original,* m. առաջին օրինակ. նախանկար օրինակ. առաձիչ. գրագիր. նախագրուած. գործագրուած. ելուելիչ. ելուելիչ. ելուելիչ:

Minutáglia, *sf. menuaille,* f. 2. *populace,* f. կրաոր. մանր մանր իրք. բնկորք. նշխարք. 2. խառնիճաղանդ ամբոխ. խուժանն. ելուելիչ ելուելիչ. 2. ելուելիչ. ելուելիչ:

Minutaménte, *av. par petits morceaux.* 2. *en détail.* մանր մանր. պատառ պատառ. 2. մանրապատառ. նշդիկ գասական. ելուելիչ. ելուելիչ. ելուելիչ. ելուելիչ. 2. ելուելիչ ելուելիչ. ելուելիչ. ելուելիչ. ելուելիչ.

soin. Մանր կտորել, հատանել. Մանրել. ջրել. 2. Քանել, հղիել, հատատանալ. Մեծաս. փսխմով։ — ընդունակ. — ընդ — ընդ պռոշտան։ 2. Խղճալով իլե. ուրիշի իլե ինդինել ինդան։

Minuzzo, } sm. miette, f. petit morceau,
Minuzzolino , } m. Նշաղ. կտոր. ծ-ր։ — (Նշ-
Minuzzolo , } ղան) — ընդ։

— av. point du tout. բնաւ. ամենեւին. ասլ. ։ Ալ։

Mio, sm. le mien, ce qui est à moi. իմ. ա իմն իմ է. պիտին։

— a, a. poss. (pl. miei, mie) mon, ma, mes. իմ. պիտի։

Miope, sm. myope, m. գայլագոյ. վատասաչագ։ *Տեսիլագոյ. Լեզուի ընդ ընդ պեղեց. ենթ. ։ Ալ։

Mira, sf. but, m. նպատակ. դիտ. Նշան իրդն. նշանակոց։

Pigliar di — alcuno, prendre à protéger ou à persécuter qn. դէսանի ունել ի պաշտպանել կամ ի հալածել զոր. պիտինին հետին ինչին նոյնօդ ասելի վերնին պետ. ընդ։

Coglier la —, frapper au but. Հարկանել ի նպատակն. Նշան իրդնին ընդ։

Porre la —, prender la —, mirer, viser au but. գիտել. գնպատակն. Նշան ասլ։

Por la —, aver la —, viser. ուշ ունել. դէսանի ունել. Մտ գնել. ձիրին ընդ։ ։ նիշան ինդ։

Mirabile, a. admirable. զարմանալի. պահչելի. ձնպատակ. ։ ձեղ. ձայիդ։ ասելիս։ ։ ընդ։

Mirabilmente, av. admirablement. պահչելապէս. ։ ձայիդ։ պես վերնի ինդանցնող. ։ ընդ։ պես ։ ընդ։

Mirabolano, sm. myrobolan, m. բան. առնի և պտուղ. ։ ձեղ։

Miracolo, sm. miracle, prodige, m. պահչելիք. ։ ձայիդ։ *Տեսլիք. ։ ընդ։

Far — di checchessia, s'étonner, être surpris. զարմանալ. պահչելանալ. Հիանալ. ։ ընդ։ ինդանցնող ինդան։

Miracolone, sm. grand miracle, m. մեծապահչելի զարմանալիք. պետիս ։ ձայիդ։

Miracolosamente, av. miraculeusement. մեծապահչելի զարմանալիքաւք. պահչելապէս. ։ ձայիդ։ ։ պես վերնի ինդանցող։

Miracoloso, a, a. miraculeux, merveilleux, se. զարմանալի. պահչելի. ձնպատակ. ։ ընդ։ ։ ձայիդ։

Miraglio, sm. miroir, m. Հայելի. ։ ընդ։

Miragusto, sm. ragoût, m. սեղոտելի ընդ. ուտելի որ ձէ սեղոտանս կերակրոց. պետ. ։ ընդ։ ինդան ։ ։ ընդ։

Mirando, a, a. admirable. զարմանալի. պահչելի. ։ ձայիդ։ ։ ընդ։

Mirare, va. viser. 2. regarder fixement. 3. considérer, contempler. դիտել. դնպատակն. 2. Նայել. ուշ եդեալ Նայել. դէսանի ունել. յաչել. պընդ. պրտզել Նայել. 3. Նկատել. ձնայ. խորհել. զնոսա անել. խոկալ. պետին. ։ ընդ։ 2. ։ ինդանի իլե պետին. 3. ։ ընդ։

Miratore, sm. spectateur, m. 2. miroir, m. սեղող. ընդեզող. Հանդիսաւոր. Հիասքաստ. 2. Հայելի. ։ ընդ։ պետան. ։ ձայիդ։ 2. ։ ընդ։

Miriade, sf. myriade, f. բեւր. ձն պես։

Mirice, sf. tamarin, m. Մոշալ. իլեան ալշենի։

Mirifico, a, a. merveilleux, se. պահչելի. ձնպատակ. զարմանալի. ։ ձեղ։ ։ ընդ։

Mirmicoleone, sm. fourmi-lion, m. մրջնաձագ. ։ ընդ։

Miro, a, a. surprenant, e. զարմանալի. ձնպատակ. ։ ընդ։

— sm. prodige, miracle, m. Նշան. պահչելիք. ։ ընդ։

Mirra, sf. myrrhe, f. զմուռս. ։ ընդ։

Mirrare, va. préparer avec de la myrrhe. 2. fig. louer, vanter. զմուռսել. 2. գովել. յաչել. յարդել. գովել. ։ ընդ։ 2. ։ ձայիդ։

Mirrato, a, a. amer, e. triste. դառն. ։ ընդ։ ։ ձեղ։

Mirteo, a, a. de myrte. ի մրտենւոյ. ։ ընդ։ ։ ձայիդ։

Mirteto, sm. lieu planté de myrtes, m. մրտենիք. մրտենաստան. պարտէզ մրտենեաց. ։ ընդ։ ։ ձեղ։

Mirtillo, sm. baie de myrte, f. մրտիկ. Հատ մրտենւոյ. ։ ընդ։ ։ ձայիդ։

Mirtino, a, a. de myrte. ի մրտենւոյ. մրտենի. ։ ընդ։ ։ ձայիդ։

Mirto, sm. myrte, m. մրտ. մրտենի. ։ ընդ։ ։ ձեղ։

Misalta, sf. petit-salé, m. խոզենի նորոգ յաղեալ. դայլ ապասի խոզենի. Հնեիս իլեանէ. ։ ընդ։ ։ ձայիդ։

Misaltare, va. faire du petit-salé. յաղել. ապասել զխոզենի. ։ ընդ։ ։ ձայիդ։

Misantropia, sf. misanthropie, f. մարդաստելի ընդ. մարդաստելութիւն. իլեան հնեչ կիսիս. ։ ընդ։ ։ ձայիդ։

Misantropo, sm. misanthrope, m. մարդաստող. իլեան հնեչ կիս. ։ ընդ։ ։ ձայիդ։

Misavvedutamente, av. à l'improviste, subitement. յանկարծակի. յայլայլագնաց. յանդգնապատիր. ։ ընդ։ ։ ձայիդ։

Misavvenimento, sm. v. Misavventura.

Misavvenire, v. imp. mésavenir. չարեաց դիպել. չարիս գտանել. ձայիդ։ պետ ։ ընդ։ ։ ձայիդ։

Misaventura, sf. mésaventure, f. malheur, m. չարիք. ապաք. ձանդագիր. չատատութիւն. պետ. ։ ընդ։ ։ ձայիդ։ պետ։

Miscadère, v. Misavvenire.

Miscea, sf. bagatelles, f. pl. Տեսի կարան. գոյն իրր. ։ ընդ։ ։ ձայիդ։ ։ ընդ։ ։ ձայիդ։

Miscellănea, sf. mélanges, m. pl. իլեան, իլեանպատասիճ մանուած. ։ ընդ։

Miscellăneo, a, a. mélange, e. իլեանեալ. իլեան. իլեանպատասիճ. պետպես. ապրի ապրի. գոնայ գոնայ. ։ ընդ։ ։ ձայիդ։

Mischia, *sf.* mêlée, batterie, f. 2. querelle, f. կուռ. կռիւ. մարտ. խառնաբոյր. 2. վէճ. ամբոխ. վիճակ. գոյակռիւ. էաղբ. տեղի. տեղ. 2. ձեռ. ոտ. ձեռնամարտ.

Mischiaménto, *sm.* (mélange, m. խառնուած.

Mischiánza, *sf.* (խառնաձիւն · խառնուածք. գոյացութիւն · գոյացութիւն.

Mischiáre, *va.* mêler. 2. se quereller. խառնել. 2. գոյակռիւ կռանիլ · մարտանիլ. գոյացութիւն. 2. գոյնալ, ներկ իմիլ.

Mischiársi, *vp.* s'immiscer, se mêler. միջնամուխ լինել · գանձն ի ներքոյ խառնել. գոյացութիւն · ոչ լեզին իւլնի միրեր.

Mischiáta, *sf.* mélange, m. խառնաձիւն · խառնուած. գոյացութիւն · գոյացութիւն.

Mischiatamente, *av.* pêle-mêle, sens dessus dessous. խառն ի խուռն. վեր ի վայր. գոյացութիւն · ալ ներ.

Mischiáto, *sm.* (mélange, m. խառնուած.

Mischiatúra, *sf.* (խառնաձիւն · գոյացութիւն · ներկ իմիլ.

Mischio, *sm.* mélange, m. խառնուած. խառնուած · գոյացութիւն · ներկ իմիլ.

— a, a. mélangé, e. բազմագոյն. գոյնաւոր. ներկած գեղեցիկ. բիծ բիծ. բիծ բիծ.

Miscibile, *a.* miscible. խառնելի. յօդելի · ներկելի գլուխ · գոյացելի.

Miscognóscere, *va.* méconnaître, méconnoître. (գոյացանաչ գոյանելի · գոյացանաչ.

Misconóscere, *va.* méconnaître, méconnoître. (գոյացանաչ գոյանելի · գոյացանաչ. ուռնաբոյր · նանեխբոյր · ներկ իմիլ.

Misconoscénte, *a.* ingrat, e. երախտամոռաց · ապախտամոռ · երկեր իմանող · նանեխ.

Miscontento, *a*, *a.* mécontent, e. ան գոհ · դժգոհ · խռնաբոյր.

Miscredénte, *a.* mécréant, e. incrédule. ծիւ · բաշնատ · անհնազան. նմանող. խռնանող · ներկ իմանող · վեր դալլէ.

Miscredénza, *sf.* incrédulité, obstination, méchanceté, f. ծիւբաշնատութիւն · անհնազանութիւն · չարութիւն · խռնանողութիւն · ներկ իմանողութիւն · սեղծութիւն.

Miscrédere, *va.* être incrédule. չհնազանդել · ծիւբաշնատել · խռնանել.

Miscuglio, *sm.* mélange, m. 2. frelaterie, f. խառնուածք. խառնուած. 2. խառնիչ. խարդախութիւն (գործի). գոյացութիւն · ներկ իմիլ. 2. (լաւագոյն) գոյացութիւն. ներկութիւն.

— di più colori, bariolage. խառն երանգաւոր · խառնուած գունդ · բիծ բիծ գոյացութիւն · գոյնաւորել ներկել.

Misdíre, *va.* médire. 2. contredire. չարախօսել · բամբասել. 2. հակառակիլ · հակառակի խօսիլ · սեր սեղծել. վերծ իմիլ. 2. գոյացութիւն.

Miserábile, *a.* misérable. 2. très-petit, e. ողորմելի. ներսնատական. եղուկ. 2. կարի փոքր. գոյնի իմիլ. սեղծիլ. սեղծելիք. 2. ներ սեղծող. գիտի.

Miserabilità, *sf.* calamité, misère, f. ներսնատութիւն. ազէտ. սեղծիլ.

Miserabilmente, *av.* misérablement. ներսնատական. սեղծիլ.

Miseráccio, *a*, *a.* pauvre, malheureux, se. չէր. եղուկ. վերծ իմիլ. սեղծիլ. ներ.

Miseramente, *av.* misérablement. 2. douloureusement. 3. cruellement, vivement. ներսնատական. ցաւագին. 2. ազգասիրական · ցաւագին. խղճալի. 3. աստիճանական · ազգասիրական. անվնաս. ոչ ներսնատ. ոչ իւլ. 2. ներսնատական. 3. ներ իւլ. 3. վերնական. վերսնիլ իւլ.

Miserando, *a*, *a.* misérable. ազգասիրական · ազգասիրական. սեղծիլ. սեղծելի. սեղծնական. վերսնիլ.

Miserazione, *sf.* pitié, commisération, f. վերսնութիւն. ազգասիրութիւն. սեղծնական. սեղծնութիւն.

Misércere, *s'ayez pitié.* 2. (t. di medic.) miséréré, m. ազգասիրա. 2. փրկ զնդ գնան գալ · ներսնատ իմիլ). սեղծնական իւլ. 2. ներսնատ · ներ. ներսնատական իւրի իւլնի.

Misercvole, *a.* malheureux, se. ներսնատական · չէր. եղելի. սեղծիլ · սեղծելիք.

Misercvolézza, *sf.* misere, f. ներսնատութիւն. եղնատիութիւն. սեղծիլութիւն · սեղծ.

Miseria, *sf.* misère, pauvreté, f. 2. avarice, f. 3. bagatelle, f. 4. ladrerie, f. ներսնատութիւն. ազէտ. ատատագործ. 2. եղնատութիւն. ազգասիրութիւն. 3. ատատ. չնչին իրք. 4. փասատութիւն. փասատութիւն. սեղծիլ. սեղծ. սեղծիլ. 2. նեղսնութիւն. խռնանութիւն. 3. ազգ. ցեղ իւլ. 4. ներսնութիւն. սեղծնութիւն.

Misericórdia, *sf.* miséricorde, f. ազգասիրութիւն. գթասիրութիւն. սեղծիլութիւն.

— *int.* miséricorde! ազգասիրագործ · վայ, ազգէ. սեղծնական իւլնի. վայ. ամեն!

Stare alla — altrui, *dépendre entièrement de qn.* ամենայն կախում կալ գոմելոյ. սեղծնական սեղծնի իւլնի. ներսնութիւն ալ ներ.

Misericordiévole, *a.* miséricordieux, se. charitable. գթասիրութիւն. ազգասիրական. սեղծնական. գթասիրութիւն.

Misericordiosamente, *av.* miséricordieusement. ազգասիրական. սեղծնական իւլնի.

Misericordióso, *a*, *a.* miséricordieux, se. ազգասիրական. գթասիրագործ. սեղծնական.

Misero, *a*, *a.* misérable. 2. avare. 3. court, petit, e. 4. mauvais, e. ներսնատական. եղուկ. չէր. 2. ագահ. գնչասէր. 3. կարճ. փոքր. անկարող. 4. չար. յոռի. վատ. վատ ազգ. սեղծիլ. սեղծնական. 2. խռնան. խռնանութիւն. 3. ներ. ներսնութիւն. ոտ. 4. ներսնութիւն.

Misérere, *sm.* ladre, faquin, e. կծնի յոյժ. կղզիր. խռնանութիւն. խռնան.

Misertà, *sf.* misère, pauvreté, f. 2. avarice, mesquinerie, f. ներսնատութիւն. սեղծնական. սեղծնութիւն. 2. ագահութիւն. կծնութիւն. սեղծիլութիւն. սեղծ. ներսնութիւն. 2. ներսնութիւն. խռնանութիւն.

Misfáre, *va.* faire du mal. 2. contrevenir, չարիս գործել · չար սեղծել. 2. սեղծնել. գանգատել · սեղծնել. սեղծնել. սեղծ ներ. 2. սեղծ իւլնի. սեղծնական իւլնի.

Misfátto, *sm.* crime, mal, m. յանգատ. սեղծ. գեղ. չարիք · սեղծ. գեղագործ.

Misfattóre, *sm.* malfaiteur, m. յանգատող.

չարագործ · գիշատաբար · ---ալ ը · ---ել · ---ուհի ·

Misgradito, a, *a. mal reçu, e.* չարաչար ընկալված · չնկնալ հաճոյ · եչի ի ---ուհ ը ալ ը ---ուհ ը ընկնել ·

Misléa, *sf. mêlée, f.* combat, m. խառնաբոխ · կռիւ · ---ել ը · ---ուհի ·

Misleale, *a. déloyal, e.* ննդհատ · դատաստան · անիրատ · * անհատաապրիմ · խոյնի · հաստեղծ ի ---ուհ ը · ոչ վեհ ·

Argento —, *argent de mauvais aloi,* m. արծաթի խառնուած · ննդհատ · գալ ը ---ել իւր եղբայրէն ընկնել ·

Misleáltà, *sf. déloyauté,* f. ննդհատութիւն · դատաստանութիւն · խոյնի ը · խոյնութիւն · հաստեղծ ի ---ուհ ը ·

Mispregiare, *va. mépriser.* անարգել · խաղալ · խրտչել · ծաղր ---ուհ ը ·

Misprendere, *vn. se méprendre.* վրիպել · սխալիլ · խոտորիլ ·

Mispresa, *sf. bévue,* f. վրիպածք · սխալածք · խոտորում · ալ ը ·

Missionario, *sm. missionnaire,* m. առաքեալ · քարոզիչ · բերող · վաչկ ընկնել ·

Missione, *sf. mission,* f. 5. *saignée,* f. պաշտօն · հոգաբարձութիւն · յանձնարարութիւն · 2. առաքելութիւն · քարոզութիւն · 3 · քարոզիչք · առաքեալք · 4 · հոգեւոր խորհ · հրաշագործ քարոզչաց · 5 · հոսանք արեան · ծծումբելի · 2 · բերելութիւն · 3 · բերելուիք · ինձի ընկնիքդ · 4 · վաչ · գոն ը ---ի · 5 · ի ---ան ·

Missiva, *sf. missive,* f. նամակ յղելի · մի տալի · իւրաւ ոյնհան ծածկ · գրուածոյ ·

Misso, a, *a.* envoyé, e. առաքեալ · յղեալ · եղ ուարկեալ ·

Mistagógo, *sm. mystagogue,* m. խորհրդատու · ուսուցիչ խորհրդոյ · եղբայր գաղտնեաց ·

Mistaménte, *av. pêle-mêle.* խառնիմաղձ · գործոյ ---ութ ·

Misterialmente, *av. mystérieusement.* խորհրդական պարծանաւ · խորհրդաւ · գործոյ ---ութ · գործ ---ական ·

Mistério ի *sm.* mystère, m. խորհուրդ (կրօ. Մեծի) · գաղանիք · ---ոյթ · գիտելի · բան ·

Misteriosamente, *v.* Misterialmente.

Misterióso, a, *a. mystérieux, se.* խորհրդական · խորհրդատու · ---ուհ ը · գիտութիւն ·

Mistia, } *v.* Mischia, Mischianza.

Mistianza, }

Mistica, *sf. la mystique,* f. խորհրդական աստուածաբանութիւն · իմն իւրոյն բերմէն · գործուածք ·

Misticaménte, *av. mystiquement.* խորհրդական պարծանաւ · պարագրի յորմէորմէնէ · գործուածք ·

Misticáre, *va. embrouiller.* չխոհեմել · խառնակել · ---ուհ ը ---ուհ ը ·

Misticità, *sf. mysticité,* f. խորհրդականութիւն ի ննդ · խորհուրդ · գործուածք · բերել ·

Mistico, a, *a. mystique, allégorique.* խորհրդական · պարագրի · պարծոյ · գործուածք · ---ուհ ը · ---ուհ ը ---ուհ ը · գործուածք ·

Mistióne, *sf. mixtion,* f *mélange,* m. խառնուածք · խառնութիւն · ---ուհ ը ---ուհ ը · գործուածք · ---ուհ ը ---ուհ ը · ---ուհ ը ---ուհ ը · ---ուհ ը ---ուհ ը ·

Místo, a, *a. mixte, mêlé, e.* խառն · խառնեալ · յոգուածոյ · ---ուհ ը · ---ուհ ը · գործուածք · ---ուհ ը ---ուհ ը · ---ուհ ը ---ուհ ը · ---ուհ ը ---ուհ ը ·

— *sm. assemblage,* m. խառնուած · յօգուած · խառնեալ ինչ · * քաղաքութիւն · ---ուհ ը · ---ուհ ը ·

Mistúra, *sf. mixtion,* f. խառնուած · խառնութիւն · յոգուածոյ ինչ · ---ուհ ը · ---ուհ ը · ---ուհ ը · ---ուհ ը · ---ուհ ը · ---ուհ ը ·

Misturáto, a, *a. frelaté, e.* խառնեալ · գալարեալ · ննդհատ (գինի) · ---ուհ ը · ---ուհ ը · ---ուհ ը · ---ուհ ը · ---ուհ ը · ---ուհ ը ·

Misvenire, *vn. s'évanouir.* 2. *ne point réussir.* ի մարմոյ · նուազիլ · * մոռիլ · 2 · չյաջողել · խափանիլ ի գերն ելանել · պոյծանի · 2 · ---ուհ ը ինձի ---ուհ ը · բան ինձի ---ուհ ը · գալ ը ---ուհ ը · ---ուհ ը ---ուհ ը ·

Misventúra, *sf.* mésaventure, f. խափանութիւն · գերծոյ ---ուհ ը · ---ուհ ը ինձի ·

Misúra, *sf. mesure,* f. 7. *but,* m. *visée,* f. չափ · 2 · չափ · պարագ · կանոն · սահմանի · 3 · չափ ածիքդ բանից · չափով բանից · * սահմանի · 4 · չափ երաժշտից · ձայն կայդ ի միջոց նուագոյ · գործ · 5 · փափաքանի · կիր ---ուհ ը · 6 · Չնայր · Հայիմ ոյմ անբաժանելի · * միջոց · * Տար · 7 · նպատակ · ---ուհ ը · ---ուհ ը · ---ուհ ը · 2 · ---ուհ ը · ---ուհ ը · ընդհանուր · 3 · (ի ---ի) վերնի · 4 · լինել · ---ուհ ը · ---ուհ ը · ---ուհ ը · 5 · ---ուհ ը · ---ուհ ը · 6 · ---ուհ ը · ---ուհ ը · ---ուհ ը · 7 · ---ուհ ը ---ուհ ը ·

Far —, *mesurer.* չափել · ---ուհ ը ---ուհ ը ·

Prender la —, *viser.* ուղղել ի նպատակն · ---ուհ ը · ---ուհ ը · ---ուհ ը · ---ուհ ը · ---ուհ ը · ---ուհ ը ·

— colma ի *mesure comble,* f. չափ գեղուն ·

Buona — ի ---ուհ ը · ---ուհ ը · ---ուհ ը · ---ուհ ը · ---ուհ ը · ---ուհ ը ·

— rasa, *mesure rase.* հաւասար չափ · ---ուհ ը · ---ուհ ը · ---ուհ ը · ---ուհ ը · ---ուհ ը · ---ուհ ը ·

Fuor di —, *av. outre mesure, excessivement.* անչափ · յանչափս · յոյժ · ---ուհ ը · ---ուհ ը · ---ուհ ը · ---ուհ ը · ---ուհ ը · ---ուհ ը

Նուաճ. Խոչընդոտ. 2. Խոչընդոտ. Սահման (ին) Խոչընդոտ. 3. Վերի խոչընդոտ. Խոչընդոտ ապին:

Misurazione, *sf.* mesurage, m. չափելի. չափում. Խոչընդ:

Misurévole, *a.* mesurable. չափելի. Խոչընդոտ:

Misusare, *va.* abuser. գերազանել. չարաչար վարել. ֆեհոյա ֆասլանմաք:

Misuso, *sm.* abus, m. չարաչար վարելի. ֆեհոյա ֆասլանմաս:

Mite, *a.* affable. հեզ. քաղցր. լռիկ. հանդարտ. մանկամիտ:

Mitemente, *av.* doucement. հեզութեամբ. քաղցրութեամբ. հանդիստ ինչ:

Mitera, *sf.* mitre de papier qu'on mettait aux malfaiteurs au pilori, f. 2. pendard, m. խոյր յօրինակ ի քարտիսէ զոր ի գլուխ չարագործաց դնէին. 2. արժանի կախաղանի. մահապարտ. աւելորդին դնէին ֆասլանմաս ինալէթոյն ինալ. 2. աղանճախ ինկած:

Miterare, *va.* mitrer. դնել զխոյր քարտիսայի ի գլուխ պատժագործաց. ֆասլանմալըդըրմաք դնէլեն ինալէթոյն ինալ ֆասլ:

Miterino, a, *a.* pendard, coquin, *e.* մաշտարաւ. արժանի կախաղանի. ասլըմախ ինկած:

Mitidio, *sm.* ordre, jugement, m. կարգ օրէնք. դատաստան. ասլըմ. ասլըմլ. ֆըյսան:

Mitigamento, *sm.* adoucissement, m. քաղցրացուցանելի. ցամաքացնելի. դիւրաթեքին. պլուպլումա. խոչընդոտելիութ. խոչընդոտելիք. ինալմիս:

Mitigare, *va.* radoucir, modérer. քաղցրացուցանել. ցամաքացնել. զգաթել. պլուպլումաք. խոչընդոտել. ինալմիս ինկնել:

Mitigativo, a, *a.* adoucissant, *e.* ցամաքացնիչ. հանդարտեցուցիչ. պլուպլումըջը. ինալմիս խոչնի:

Mitigazione, *sf.* adoucissement, m. ցամաքացնելի. քաղցրացուցանելի. դիւրաթեքին. պլուպլումըն. ինալմիս. խոչընդոտ:

Mitologia, *sf.* mythologie, f. առասպելաբանութեան. առասպելարկութեան. դիւցաբանութեան. * չաստուածաբանութեան. գիտելիք ինչ. հարեցիք. իլահներ ինչ:

Mitológico, a, *a.* mythologique. առասպելական. առասպելաբան (յանձր). առասպելապատում. իլահներ ինչնի. գիտելիքներ պարտ:

Mitologista, *sm.* mythologiste, m. առասպելաբան. գիտելիքներ ինչնի. գիտելիքներ պարտ:

Mitólogo, *sm.* fabuliste, m. առասպելաբան. գիտելիքներ ինչնի. գիտելիքներ պարտ:

Mitra, *sf.* mitre d'évêque, f. 2. coiffe, f.

Mitria, *sbonnet*, m. խոյր. ֆեսի. եպիսկոպոսաց. 2. ապարան կանանց (յառաջ ժամանակաւ). ֆեսի. 2. (եկեղեցական) տիկ եկեղեցիին դու. եորդիս:

Mitráre, *va.* mettre la mitre. 2. rendre

Mitriare, *libre.* դնել զխոյրն ի գլուխ եպիսկոպոս ձեռնադրելի. 2. պատ կապուցանել. ֆեսի. 2. պատ. սեռիկ դուլբան ինկնել:

Mo, *av.* maintenant. այժմ. պրդ. լինի.

— mo, dans un instant, tout-à-l'heure. խոկ եւ խոկ. ողիսանալն. ե ասել. լուսնոցին:

Mobiláre, *va.* meubler. զարդարել կահասարկ. սեռլեցնել.

Mobile, *sm.* meuble, m. շարժուն իրք. կահ. կահասարկ. սարք. ըզէն. իրեր. եպիս. սեռլեցնել:

Primo —, *premier mobile*, m. առաջին շարժուն. իրերգոյ երկինք. ասլ:

— *a.* mobile. 2. muable, variable. շարժուն. 2. փոփոխելի. ըզվլանալը. գիտելիութ. 2. սեռլեցնելը. գիտելիանալ:

Mobilità, *sf.* mobilité, f. 2. inconstance, f. շարժուն լինել. 2. յոգդոգդութիւն. ինքնահաճութիւն. ըզվլանալը. գիտելիանալ. գիտելիութ. 2. եղծութիւնելութ. ինքնելիութ. խանգիչութ:

Mocatójo, *sm.* éteignoir, m. գոփի լինչիչ. հրագաց. ֆոֆ սեռսիրելեցնելը ասլ:

Mocceca, *sm.* e *f.* niais, e. 2. paresse, sottise, f. ծուռնգութիւն. պիսկա. 2. գաւառ. ինութիւն. հեզգութիւն. պեռն. ամուռ. 2. խնդրելելիչ. ինկնելիչ:

Moccicare, *vn.* laisser couler la morve du nez. ծորգուցանել զխոյնս. սիսիս սեղնել. ֆոչ:

Moccichino, *sm.* mouchoir, m. թաշկինակ. խոչնչեր:

Moccicone, *sm.* benêt, m. սեմսար. անպիտան. սեղնչող. իլե խոչոնա:

Moccioneria, *sf.* niaiserie, f. անմտութիւն. գաւառութիւն. սեղնչողութ. պեռնչիս:

Moccicóso, a, *a.* morveux, se. 2. sot, te. որ զխոյնս ծորգուցանի. 2. անմիտ. սիս. գ. ինչ. 2. սեղնչող:

Móccio, *sm.* morve, f. խոյր. սիսիս:

Moccióso, a, *a.* morveux, se. որ հանգստացանի զխոյնս. սիսիս ինչ:

Moccolája, *sf.* champignon, m. գնդանեւ. Տայր պաղարկի. ֆոֆ պոչիսա:

Moccolino, *sm.* lumignon, m. Տայր պաղարկի. ֆեհնիչ (ճրագաց) ասլ:

Móccolo, *sm.* lumignon, m. 2. chandelle, f. 3. bout du nez, m. 4. morve, f. Տայր պաղարկի. 2. Տրայ. 3. Տայր գնդանեւ. 4. խոյնս:

Móda, *sf.* mode, f. cours, m. արդի սովորութիւնք. նորամուտ. նորանեւք. նեղն ֆոսա. ֆոսա. նեղն սալին:

Alla —, *av.* à la mode. բան նոր սովորութեանն. ֆոսանա. նեղն սալինին ինչոյն:

Modáccio, *sm.* vilaine manière, f. պայման յատկ. ֆեհու ինոչ:

Modáno, *sm.* moule, modèle, m. 2. module, m. կաղապար. 2. կանոն Տարապարագծապատ. ֆոչող. 2. ֆոչնի ֆեհնիչին:

Modellare, *va.* modeler. յօրինել զկաղապար. զօրինակ իրիք նուիլ. կիրպարանել. ֆոչող խոչոնի. տիր նեղին եորդնելին ըզէնորոնի:

Modellatore, *sm.* celui qui modele. յօրինիչ կաղապարաց. ֆոչողչիչ:

Modéllo, *sm.* modele, m. 2. fig. règle, f. exemple, m. օրինակ. կաղապար. 2. կանոն. օրինակ. եորդնել. ֆոչող. 2. գիտանոն. խոչնիչ. եորդնել:

Ritrarre dal —, *travailler d'après la bosse.* գործել բան օրինակին. ձեղքանգուցանել. Տանել գծանոն. ֆոչող. եորդնելի դեռնելին ինչ ըզէնորոնի:

Moderaménto, *sm.* }*modération*, f. չափաւո-
Moderánza, *sf.* }րութիւն. չափոյթ. Չա-
փաւորութիւն. Իմիտալ. Իմիտալ. Իրաւունք. Ղարիք. Ղեղեցկութիւն.

Moderáre, *va. modérer, réprimer, adoucir.* Չաւե. չափ դնել. ի չափս ածնել. կարճել. ամփոփել. Խօշլեա, կարգ բռնել. Իմիտալ. Ղարիք. Ղեղեցկութիւն.

Moderársi, *vp.* se *modérer*, se *retenir.* զգաստանալ. չափ դնել անձին. Ղեղեցկութիւն. Իմիտալ. Ղարիք. Ղեղեցկութիւն.

Moderatamènte, *av. modérément.* չափով. զգաստաբար. Իմիտալ. Ղարիք. Ղեղեցկութիւն.

Moderatóre, trice, *s. directeur, modérateur, trice.* որ չափ դնէ. Իրաւարար. վերակացու. Ղարիք. Ղեղեցկութիւն.

Moderazióne, *sf. modération*, f. չափաւորութիւն. Համաստութիւն. Ղարիք. Ղեղեցկութիւն.

Modernamènte, *av. récemment.* քանի արդի ատենները. Նորոգ. Ղեղեցկութիւն.

Moderno, a, *a. moderne, récent, e.* արդի. Նոր. Նորոգ. այժմու. առժամեայ. Ղեղեցկութիւն.

Modestamènte, *av. modestement.* պարկեշտաբար. ցածրաբար. Ղարիք. Ղեղեցկութիւն.

Modéstia, *sf. modestie*, f. Համեստութիւն. պարկեշտութիւն. զգաստութիւն. Ղարիք. Ղեղեցկութիւն.

Modésto, a, *a. modeste.* ?. *modéré, e. convenable.* Համեստ. պարկեշտ. զգաստ. ? պատշաճական. չափաւոր. Ղարիք. Ղեղեցկութիւն. ? ցածրաբար. ? ինքնակոչ. օրհնեալ. Ղարիք.

Modificáre, *va. modifier.* տալ պայմանս, Հանգամանս. ? Ղարիք. Ղեղեցկութիւն. Ղարիք. Ղեղեցկութիւն. ? Ղարիք. Ղեղեցկութիւն. Ղարիք. Ղեղեցկութիւն. Ղարիք. Ղեղեցկութիւն.

Molésto, a, *a. gênant, importun, e.* տաղտկալից · թափառնդալի. -ութեամբ ներքին · գերաբար ներին ·

Molibdeno, *sm. molybdène, m.* ըրիսամարի կապար · թղաղուն կապար. ներքնէ ֆոսֆորեսցող · մոլիբդոսին ·

Mólla, *sf. ressort*, m. լար պղպջամարի · * զսպանակ · 2. ձգանակ զսպուածք · 3. պատճառ · հաւանեցուցիչ · գերհարեր · 2. ֆոսֆորեսցող ——— ծող · ֆոսֆորեսցող ներկանիւթ · 3. գերեզ · հոգեղ · հոգեղ ·

Mollaccio, a, *a. mollasse.* մեղկ · թղկ. ներքնէ ·

Mollame, *sm. chair molle*, f. մսան · կակաղ մս · կակղամս ուղիք · ներքնէ ներքնէ ·

Mollare, *vn. cesser.* 2. *largner, lâcher.* դադարել · վանմանել · 2 · թողացուցանել · պինդ · գերաբար ներին · 2 · ներքնէ ·

Mólle, *a. mou, lle. souple, flexible.* 2. *doux, ce. affable.* 3. *mou, lle. délicat, e.* 4. *efféminé, e.* 5. *faible.* 6. *mouillé, e.* փափուկ · կակաղ · 2. քաղցր · քաղբաղ · հեզ · 3 · դիզգ · փափուկ · քնքուշ · 4 · մեղկ · ներքնէ ուղիքներ · 5 · կին ուղիքով · անզօր · 6 · խոնաւ · թաղնեալ · ներքնէ · ներքնէ · 2 · ըրիչ · ներքնաղ · ներքնէ · 3 · ներքնէ · ներքնէ · 4 · ներքնէ · գերհարեր · 5 · ֆոսֆորեսցող · 6 · գերհարեր · ներ ·

Tener, metter in —, *mettre à tremper.* թրջել · թաղնալ · ըրիսամարի ·

— *sf. pincettes*, f. pl. ունելի · * կոպճաձև · ներքնէ ·

Molleggiare, *vn. être souple, flexible.* կակաղ · փափուկ լինել · ներքնէ ըլճաչ ·

Mollemente, *av. mollement.* 2. *doucement.* մեղկաբեսար · հեզգամբեսար · 2 · քաղցրասիեսար · ներքնէ ներքնէ · 2 · ըրիչ ·

Mollette, *sf. badines*, f. pl. ունելի փորրիկ · խզելի · գերհարեր · ներքնէ · ներքնէ ·

Mollettina, *sf. petit ressort*, m. փորրիկ լար պղպջամարի · գերհարեր · ներքնէ ·

Mollezza, *sf. mollesse*, f. 5. *douceur*, f. կակղութիւն · փափկութիւն · 2 · զգայնութիւն · փափկութիւն · 3 · թուլութիւն · մեղկութիւն · լուծութիւն · 4 · խոնաւութիւն · տաքութիւն · 5 · բաղցրութիւն · ներքնէ · 2 · ներքնէ · 3 · ներքնէ · ներքնէ · 4 · ներքնէ · ըրիսամարի · ներքնէ · 5 · ըրիչ ·

Mollica, *sf. mie*, f. մէջ հացի · հացմէրուկ · ներքնէ ·

Mollíccio, a, *a. un peu humide.* 2. *mollet*, **Mollíccio**, *(te. խոնաւագոյն · 2 · կակղագոյն · փափկագոյն · ներքնէ · 2 · ներքնէ ·

Mollicello, a, *a. souple, tendre.* կակղագոյն · փափուկ · նուրբ · ներքնէ · ներքնէ ·

Mollificamento, *sm. amollissement, adoucissement*, m. կակղեցնել · քաղցրացուցանելը · մեղկեցնելը · գերհարեր · ներքնէ ·

Mollificare, *va. amollir, attendrir.* կակղել · քաղցրացուցանել · ջանդուցանել · ներքնէ · գերհարեր · ներքնէ ·

Mollificativo, a, *a. émollient, e.* կակղիչ (դեղ) · ներքնէ · 2 · ներքնէ · գերհարեր ·

Mollificazione, *sf. amollissement*, m. կակղեցնելը · ներքնէ · ներքնէ ·

Mollíre, *va. mouiller. 2. adoucir.* թրջել · 2 · կակղել · ներքնէ · 2 · ներքնէ ·

Mollitivo, *v.* Mollificativo.

Mollizie, *sf. mollesse*, f. 2. *pollution*, f. փափկութիւն · մեղկութիւն · 2 · գիշերային պղծութիւն · ներքնէ · ներքնէ · 2 · ներքնէ · ներքնէ ·

Mollóne, *sm. humidité causée par la pluie*, f. խոնաւութիւն եղեալ ջրհեղեղաց · ներքնէ · ներքնէ ·

Molluschi, *sm. pl. mollusques*, m. pl. ներքնէ · ներքնէ · ներքնէ · ներքնէ · ներքնէ ·

Mólo, *sm. môle*, m. թումբ, պատնէշ հնամարդ · ամբարանի · լիման պինդ · ներքնէ · ներքնէ ·

Molósso, *sm. dogue*, m. մեղրասպի շուն · շուն հնամարդասպաց · պահիչ · ոսկեսան · ներքնէ · ներքնէ · ներքնէ · ներքնէ ·

Molsa, *sf. mie*, f. մէջ հացի · * հացմէրուկ · ներքնէ ներքնէ ·

Molticcio, *sm. boue*, f. տիղմ · ցեխ · լոճար ·

Multiforme, *a. multiforme.* բազմակերպ · բազմազան · ներքնէ · ներքնէ · ներքնէ · ներքնէ ·

Molitatero, a, *a. multilatère.* բազմակողմ · ներքնէ · ներքնէ ·

Mollilóquio, *sm. caquet*, m. շաղափոխութիւն · ներքնէ · ներքնէ ·

Multiplicabile, *a. multipliable.* բազմացուցանելի · ներքնէ · ներքնէ ·

Multiplicamento, *sm. multiplication*, f. բազմացուցանելը · * բազմապատկութիւն · ներքնէ · ներքնէ ·

Multiplicándo, *sm. multiplicande*, m. բազմացուցանելի (թիւն) · * բազմապատկելի · ներքնէ · ներքնէ · ներքնէ ·

Multiplicare, *va. multiplier.* բազմացուցանել · շատանել · յոյսի · անձրեւացանել · 2 · բազմացուցանել (գիտութ.) · * բազմապատկել · ներքնէ · ներքնէ · 2 · ներքնէ · ներքնէ ·

— *vn. multiplier, augmenter en nombre.* բազմանալ · անել · ներքնէ · ներքնէ ·

Multiplicatóre, *sm. multiplicateur.* բազմացուցիչ · * բազմապատկիչ · ներքնէ · ներքնէ ·

Multiplicazione, *sf. multiplication*, f. բազմացուցանելը · * բազմապատկութիւն · ներքնէ · ներքնէ ·

Multiplice, *a. multiple.* բազմապատիկ · բազմապատիկ · ներքնէ · ներքնէ · ներքնէ ·

Multiplicità, *sf. multiplicité*, f. բազմութիւն · շատանալ · ներքնէ · ներքնէ ·

Multiplico, *sm. v.* Multiplicazione.

Multisonante, *a. retentissant, e.* բազմձայն · հնչական · ներքնէ · ներքնէ · ներքնէ ·

Multitudine, *sf. multitude*, f. բազմութիւն · բազմութիւն · յոյսի · անձրեւ · ներքնէ · ներքնէ · ներքնէ · ներքնէ · ներքնէ · ներքնէ · ներքնէ · ներքնէ ·

Mólto, *sm. grand nombre*, m. բազմութիւն · ներքնէ · ներքնէ ·

— *a, a. nombreux, se. grand, e.* բազմ · յոյսի · շատ · բազմ · ներքնէ · ներքնէ · ներքնէ · ներքնէ · ներքնէ · ներքնէ · ներքնէ · ներքնէ

մանակ · լուծ · աշխատել · ինքս · աշխ · 2 · լուծ ՀՀեղմ · Հ·ՀԻՀ ՀՀոտիվ ։
— molto, *trop.* չատ չատ · կաթի շատ · ֆեր լուծ · ինքս ։

Momentáneo, a, *a. momentané, et* ամենաժամանակական · անցաւոր · ամենաժամանակ · ակնթարթ · ֆեռնէնէ · ակնթ · ֆեռ ։

Momento, *sm. moment,* m. 3. *mouvement,* m. *մարդկան · բոպ · մտ · 2 · միամանակ ունդամութիւն · բանուածքի ընդհանուր շարժում (ի շարժել ի միջոց երկրի) · 3. շարժումն · ժամանակ · Հ·ՀՀոտ · 2 · ֆեռ · ժ·ԸՀ·ԼԸՀ · ԼԻՀ·ԻՀ · ԻՀՀԱՀ · 3 · ԻՀՀ·ՀՀ·ՀՀ · Հ·ՀՀ·ՀՀ ։*
Cosa di grande —, *chose d'importance.* կարեւոր, մեծ, երեւելի, պիտանի, մեծամեծ իրք · ԻՀՀԻՀ·ԼԸ · ՀՀ·ՀՀ · ԼԻ · ԻՀՀ·ՀՀ ։

Mónaca, *sf. religieuse,* f. *Հաւատաւոր կուսան · * մարդաւոր · ֆ·ՀՀ·ՀՀ — · ՀՀ·ՀՀ ՀՀՀ · ֆ·ՀՀ ։

Monacále, a. *monacal, e. վանական · վանականաց · բահդանի · բահդանաց, տեւելՀՀեղ ։*

Monacánda, *sf. jeune fille destinée à prendre l'habit,* f. *օրիորդ որ Հանդերձեալ իցէ ի կարգ Հաւատաւորաց մտանել · * մարդաւորացու · ֆ·ՀՀ·ՀՀ·ԼԸՀ ՀՀՀ ։*

Monacáre, *va. faire religieux, religieuse.* դնել, մտցնանել ի կարգ վանականաց, Հաւատաւորաց · բահդ · ֆ·ՀՀ·ՀՀ ։

Monacársi, *rp. se faire religieux, religieuse.* վանական լինել · ի կարգ վանականաց կամ ի կուսանաց մտանել · բահդ · տեւել · ֆ·ՀՀ·ՀՀ ՀՀ · ՀՀ·ՀՀ ։

Monacáto, *sm. état religieux,* m. *վանականութիւն · կարգ վանականաց · բահդ·ՀՀ · տեւել ։*

Monacazióne, *sf. vêture,* f. *զգեցուցանելն, ամենայն զգեստ վանական · բահդ · ֆ·ՀՀ·ՀՀ ՀՀ·ՀՀ·ՀՀ ՀՀ·ՀՀ ։*

Monacéllo, *sm. jeune moine,* m. *մանուկ*

Monachétto, *վանական · ֆ·ՀՀ · բահդ ։*

Monachina, *sf. jeune religieuse, nonnette,* f. *օրիորդ Հաւատաւոր · ֆ·ՀՀ · բահդ ։*

Monachino, *sm. bouvreuil,* m. *2. meurtrissure,* f. *ծիւրաւոր ծիւ · * խանձարիկ · 2 · կապտականակ գոյն (Հարուածոց երեւացք) · ՀՀ · ՀՀ ֆ·ՀՀ · 2 · ՀՀ·ՀՀ ։*
— a, *a. couleur de moine gris. կարմիր մի՚ապոյն · ֆ·ՀՀ · ֆ·ՀՀ·ՀՀ ։*

Monachismo, *v.* Monacato.

Mónaco, *sm. moine,* m. *վանական · աբեղայ · միաբնակեաց · բահդ · վ·ՀՀ · ՀՀ ։*

Monacórdo, *sm. monocorde,* m. *միաղի · ՀՀ·ՀՀ · ՀՀ · ՀՀ·ՀՀ ։ (ՀՀՀ)*

Mónade, *sf. monade,* f. 2. *as,* m. *միութիւն · (անկորն մարմնոյ ըստ ոմանց ի միտքս փսիքոյ) · 2 · միաւոր (բարձրագոյն կարգն, քան զմարդ) · Հաւորէն վերնէն · Հաւորէն ՀՀ·ԼԸՀ ։ 2 · ՀՀ · ՀՀ ։*

Monárca, *sm. monarque,* m. *միապետ իշխանութիւն · արքայ · ֆ·ՀՀ·ՀՀ · ՀՀ·ՀՀ ։*

Monarchía, *sf. monarchie,* f. *միապետութիւն իշխանութիւն · արքայութիւն · պետութիւն · տէրութիւն · ֆ·ՀՀ·ՀՀ·ՀՀ ։*

Monárchico, a, *a. monarchique* միապետական իշխանութեան · արքունական · ֆ·ՀՀ·ՀՀ · տէրութիւն · ՀՀ·ՀՀ · ֆ·ՀՀ·ՀՀ·ՀՀ ։

Monáro, *sm. meunier,* m. *միլապաց · ֆ·ՀՀ·ՀՀ ։*

Monastério, *sm. monastère,* m. *միաբնաւան ։*

Monastéro, *v.* Monastério.

Monástico, a, *a. monastique.* վանական. վանականաց · բահդ·ՀՀ·ՀՀ · ՀՀ·ՀՀ ։

Moncherino, *sm. moignon,* m. *2. la main coupée,* f. *3. tronçon,* m. *բազուկ առանց ձեռին · 2 · ձեռն Հատեալ · 3 · մասն · կոտոր · ԻՀՀ ֆԼ · 2 · ֆ·ՀՀ·ՀՀ ԼԼ · 3 · ֆ·ՀՀ · ՀՀ ։*

Mónco, a, *a. manchot, e. 2. nul, le. vain, e.* Հաւձեալ ձեռաւոր · ձեռներկ · * փիսի · 2 · ոչինչ · մասուր · ԼԻ ՀՀ·ՀՀ · ՀՀ·ՀՀ · 2 · ՀՀ·ՀՀ ։

Mondaménte, *av. nettement.* արդարութեամբ · մաքրութեամբ · յասակաւութեամբ · ԻՀ·ՀՀ·ՀՀ · ֆ·ՀՀ·ՀՀ ԼԼ ։

Mondaménto, *sm. nettoiement,* m. *մաքրութիւն · մաքրութիւն · արդարութիւն · ՀՀ·ՀՀ·ՀՀ · ֆ·ՀՀ·ՀՀ ։*

Mondána, *sf. courtisane,* f. *բոզ · ֆ·ՀՀ ։*

Mondanamente, *av. mondainement. 2. suivant le monde.* իրրեւ զաշխարհական · 2 · ըստ աշխարհի · ՀՀ·ՀՀ ՀՀ ՀՀ ՀՀ · 2 · ՀՀ·ՀՀ·ՀՀ ՀՀ·ՀՀ ։

Mondáno, a, *a. mondain, e.* աշխարհական · աշխարհի · աշխարհականց · ՀՀ·ՀՀ ։

Mondáre, *va. épucher, monder.* մաքրել · արթել · գնաթել · յասակել · կեղծել · ՌՀ·ՀՀ·ՀՀ · ասլՀՀ·ՀՀ · ՀՀ·ՀՀ · ֆ·ՀՀ·ՀՀ·ՀՀ ԼԸՀ·ՀՀ ։

Mondatúra, *sf. épluchement, nettoiement,* m. *2. épluchure, écorce,* f. *մաքրութիւն · գնաթելն · կեղծելն · 2 · կեղեւ · ասլՀՀ·ՀՀ · ՀՀ·ՀՀ·ՀՀ · ասլՀՀ·ՀՀ · 2 · ֆ·ՀՀ·ՀՀ · ԼԸՀ ։*

Mondazióne, *sf. épluchement, nettoiement,* m. *մաքրելն · արթելն · գնաթելն · ՌՀ·ՀՀ·ՀՀ · ասլՀՀ·ՀՀ ։*

Mondézza, *sf. propreté, netteté,* f. *մաքրութիւն · արդարութիւն · յասակաւութիւն · ՌՀ·ՀՀ · ֆ·ՀՀ·ՀՀ · ՀՀ·ՀՀ·ՀՀ ։*

Mondezzájo, *sm. fumier,* m. *պարեւք · մնծոց · * կեղտոց · ԼԸՀ·ՀՀ · ՀՀ·ՀՀ·ՀՀ ։*

Mondiále, *a. mondain, e. du monde.* աշխարհական · աշխարհի · ՀՀ·ՀՀ·ՀՀ ։

Mondificaménto, *sm. nettoiement,* m. *մաքրելն · արթելն · ՌՀ·ՀՀ·ՀՀ ։*

Mondificáre, *va. nettoyer.* մաքրել · արթել · ՌՀ·ՀՀ·ՀՀ ։

Mondificazióne, *sf. nettoiement,* m. *մաքրելն · արթելն · ՌՀ·ՀՀ·ՀՀ ։*

Mondíglia, *sf. épluchures, ordures,* f. pl *ապր · ապա · ասլՀՀ·ՀՀ · անպիտան մասն · կեղեւ · * ապրա · * կեղա · ԼԸՀ · ՀՀ·ՀՀ · ՀՀ·ՀՀ·ՀՀ ։*

Mondízia, *sf. pureté,* f. *մաքրութիւն · արդարութիւն · յասակաւութիւն · ՌՀ·ՀՀ·ՀՀ · ֆ·ՀՀ·ՀՀ · ՀՀ·ՀՀ ։*

Móndo, *sm. le monde, l'univers,* m. *2. le monde,* m. *la terre,* f. *3. monde, pays,* m. *4. le genre humain,* m. *5. société,* f. *6. multitude,* f. *7. âge, temps,* m. *աշխարհ · տիեզերք · 2 · աշխարհ · երկիր · 3 · աշխարհ ·*

նամանդ. գաւառ. 4. ազգ մարդկան. մարդկութիւն. մարդիկ. 5. բնակութիւն. ժողով. դատաստանութիւն. 6. բազմութիւն. յաճախութիւն. 7. դար. ժամանակ. սեռ. սեռ. ծիլ. ի ծոյ իւր երբ. 2. երբ. երբ. ընկեր. 3. եղանկի. նռնիկ. 4. իման տիկին, ջրուկ. խալ. խռնոյր. տարփոյր. 5. խոյնի. ինքնութիւն. 6. ստէպ. սերտ. սերտ. 7. սեր. ընկեր.

Il migliore del —, *le meilleur du monde.* ամենաազգին. լաւագոյնն. գեղեցկագոյնն. ըն ալ—ը. ըն երեսի. ըն կ՚ուզենք.

Donna di —, *prostituée, f.* բոզ. պոռնիկ. ի՞նչ.

Senza una spesa al —, *sans aucuns frais.* առանց ինչ ծախուց. ա՞ոյր ինչ.

Dare al —, *mettre au monde.* ի լոյս ածել. ծնանել. ծոյս ածել.

— a, *a. épluché, e. net, te. pure.* մաքուր. սուրբ. ջինի. յատակ. ինինչ. ի՞ոյ.

Mondaldo, *sm. curateur des femmes*, m. յանձնաձեռ, իանամակալ կանանց. պէնճինէրէր իւրեանց պէնճինէրեան ձեռնարկ վարի, էնճինէր.

Monelleria, *sf. friponnerie*, f. 2. *mignardises, agaceries*, f. pl. խարեպատիրեան. նենգութիւն. սառնակոխութիւն. 2. քծինք, քծուանք, խաղ (մանկանց). ըսէրէսէրէ. պէնճինէրէ. իսէրէսէրէ. 2. խորհրդէրէ. (չքնաղութիւնք) պիկէրէնիներն, նազանոցք.

Monellesco, a, *a. de fripon.* սառնակոխ. խարեպատիր. խէրհրդէրու. պիկէրոպատիրական.

Monello, *sm. fripon, filou*, m. 2. *un lutin.* սառնակոխ. նենգապատիր. գող. 2. (մանուկի) կատաղ. չղոյ. ըսէրէսէր. խէրհրդէրու. պիկէրոպատիրական. 2. իոյլ, խորամանկ, պիկէրէնիներ ըսէ՚ոյ.

Monèta, *sf. monnaie*, f. դահեկան. արծաթի դրամ. ածեր. սէրէ՚ոյ.

Monetaggio, *sm. monnayage*, m. ծախք վասն դահեկանին Հատանելոյ. ածեր գործ իչքան ծախք.

Monetare, *va. monnayer, battre monnaie.* դահեկան Հարկանել, Հատանել. արծանել. ածեր գործել. սէրէ՚ոյ ըսէրէ, սէրէ՚ոյ. սէրէնիներէ.

Monetiere, *sm. monnayeur*, m. Հատիչ դահեկանաց. ածեր գործ.

Monetina, *sf. petite monnaie*, f. դահեկան փոքրիկ. սէրէնիներ ածեր.

Mongana, *sf. veau de lait*, m. որիճ մատաղ. դիեզիկ. գոռաղ.

Monile, *sm. collier*, m. մանեակ. քօյա. քօյամանեակ. կերտանէ.

Monimento, *sm. monument, tombeau*, m. 2. *avis, avertissement*, m. յիշատակարանք. գերեզման. չիրիմ. 2. յուշարարութիւն. խրատ. խորհուրդ. ազդեցութիւն. պէնճ. ինչրդ. 2. ենթ՚ոյ. նոտիֆի. ինչ. խոյնի.

Monipólio, *v.* Monopolio.

Monire, *va. avertir. խրատել. ազդ. յուշ անել. խոյնի էնչրդ. ոյոյ ինչ. ենթ՚ոյ. նոտիֆի էնչրդ.*

Monistèro, *sm. monastère*, m. վանք. մ.

Monistèro, *Ytaliannoy. բոհոդոլոր գերեզման. հանապրդ.*

Monitóre, *sm. qui reprend amicalement, conseiller, surveillant*, m. խրատիչ. յուշարար. գրուշացուցիչ. խոպր, ենթ՚ոյ, նոտիֆի էնչրդ.

Monitório, *sm. monitoire*, m. *Թուղթ ազդարարութեան. Տրամանագրութիւն եկեղեցական պատուոյ յոյս առնելոյ զերծութեամբ յանցանս ուրուք. գերեզման ընթացքի նոտիֆիկասիոն ֆերման.*

Monizione, *sf. avis*, m. *խրատ. ազդեցութիւն. ենթ՚ոյ. խոպր.*

Monna, *sf. madame*, f. 2. *guenon*, f. *տիկին. 2. կապիկ. գոռաղ. հոռաղ. 2. մարմոն.*

Monnino, *sm. guenuche*, f. *ձագ կապկի. կապիկ փոքրիկ. գերեզման. իանամակալ մարմոնի. գերեզման. գերեզման. գերեզման

Monótono, a, *a. monotone* մենաձայն · միաձայն · միատեսակ · հաւասար տպաւորութիւն · համձիր · միշտ նոյնը եւ մի ձիրքից կամ պարագայից կախում չունեցող · միշտ նոյնպիսի · միշտ ----ը ---ում ։

Monsignóre, *sm. monseigneur*, m. տէր · տէր իմ · միաձայնութիւն, միաձայնութիւն, միաձայնութիւն տէր · * գերապայծառ · էքզեկտիւ · Սէպիս։

Monstróso, *v.* Mostroso.

Mónta, *sf. monte*, f. *accouplement*, m. ֆառնիք · ամառանոց · էքզիկսիք · ֆիւռ։

Montagna, *sf. montagne*, f. լեառն · սար · թաղ · ծիրանի · ոխոց։

Montagnóso, a, *a. montagneux*, *se.* լեռնային · թաղում։

Montagnuóla, *sf. colline*, petite montagne, f. բլուր · լեառն փոքր · տիւնէ · թաղ · ծիրանի։

Montambánco, *sm. saltimbanque*, m. չաղլուկաս · մեծաձան · խաբէպազ · առատ բժիշկ · ոճրագէտ խաղան · ոչնչոց · խոչոր հեծիր։

Montamento, *sm. montée*, *action de monter*, f. *id.* եզանիլն · հեծնելուխիւն · էքսիս · պիսիք։

Montanáro, *sm. montagnard*, m. լեռնակեաց · լեռնային · թաղացուրտ · ոտին · թաղում · ոխոցնիկ։

Montanéllo, *sm. linotte*, f. *petit oiseau.* կասարաթռչ · տերեւ ֆռնում ։

Montanésco, a, *a. de montagne.* լեռնական · լեռնային · թաղ · ծիրանուկիւն · թաղում ։

Montanino, a, *a. de montagne.* 2. *montagnard*, *e.* 3. *grossier*, *e. rustre.* լեռնական · 2 · լեռնակեաց · լեռնային · 3 · չինական · վայրենի · տմերդի · թաղ · ծիրանուկիւն · ոխոց · 2 · թաղացուրտ · ոտին · թաղում · 3 · տեղւոյն · հեծնող · ֆռնող։

Montano, a, *a. de montagne.* լեռնային · լեռնական · թաղում · տիւնէ։

Montanza, *sf. élevation*, f. *id.* եզանիլն · բարձրանալն · բարձրութիւն · էքսիս · հեծուղ ֆռնիս · հեծուղ · հեծնելիք ։

Montare, *va.* élever. 2. apporter, produire. 3. *monter.* 4. *couvrir.* Հանել · Համբառնալ · բարձրացուցանել · 2 · ապ · բերել (փառս) · 3 · բարել · կազմել · կարգել · գնել · 4 · արձակել · ի խառնս անել · էքսիսում · ֆռնուհաք · հեծուղ ընել · 2 · ներհեծել · պահ ընել · հեծուղ տալ · 3 · ֆռնում · ֆռնած · 4 · էքֆիլէնտիրէ ։

— *vn.* monter. 7. *s'accroitre.* 8. *saillir.* Եզանել · 2 · հեծանել · 3 · Համբառնալ · բարձրանալ · վերանալ · 4 · Համանել · արձակիլ · Համարդ ի··· յոգնանալիլ · 5 · անել գնդ · * Համնիալ · 6 · օգտել · գործել · 7 · անել · առատանալ · 8 · եզանել ի Համալիս · ի խառնս · էքսիս · 2 · պնդիս · 3 · ի··· հեծիր · էքսիս · 4 · (վիս·) ներհեծիր · 5 · պահ · ընդունիս · պահ ··· ոչնչոց · 6 · ֆռնոց օվ··· 7 · պղպեղ ··· ոչնչոց · պղպեղ · 8 · էքֆիլէնտիրէ · ոչնչ ։

— in collera, la collera, *entrer en colère.* ի սրտմնութիւն բզկիլ · բարկանալ · հոգիս էքսիս · հոգիներէ ։

Montata, *sf.* montée, f. 3. *élévation*, f. *accroissement*, m. գառ · ի վեր լերին · 2 · եզանելն · 3 · աճումն · բարձրանալն · հոգոց · պոյոր · 2 · հոգոց էքսիս · 3 · ոչնիս · հոգոց · հեծնելիս · ֆիւռուհաք ։

Montatile, *a. qu'on peut monter.* եզանելի · գերծին, Համրին յիշանել · էքսէլէր ։

Montatójo, *sm. montoir*, m. պատանդան հեծնելոց · պիսիք ֆռնելոց ։

Montatóre, *sm. qui monte à cheval.* 2. *étalon*, m. հեծնող · հեծանիլի · 2 · երիտասարդ Համապատասխան · ոչ պիսիք · 2 · պղպեղ ։

Mónte, *sm. montagne*, f. *mont*, m. 2. *tas*, *monceau*, m. 3. *grande quantité*, f. *beaucoup.* 4. *banque*, f. լեառն · սար · 2 · կարկառ · կոյտ · գեզ · 3 · բազմահոգին · յանհամարիտն · 4 · գանձական գանձանակ · արկղ · քաղպրպին · տեղի ուր ժողովրդին ասանդէ չափս գործակ ըստ կամի · ֆռնչ · գնդ · պիս · գիս · 2 · հոգիս · պիսիք · ոխոց · 3 · էքսիս · պիսիք · 4 · կոյտի հոգիս · ոչնչոց · պոյոր ։

Andare a —, far —, (t. di giuoco) *refaire.* նորոգել վերադին պահանել զնայն · ոչնչոց իւրեն ներհեծիրէ · ներհեծեն պուլհաք ։

Mandare a —, *laisser de côté*, *quitter*, *oublier.* թողուլ · լռանել · պշոտն · ոչիր լինիր ։

— di pietà, *mont-de-piété*, m. ոտին գրաւ · ֆիւռէ իւրէ · կոնիսի իւրէ ։

A monti, *en grand nombre.* հաւան · գոնգազանդ · ոխոր իլե ։

Monticéllo, *sm. monticule*, m. *colline*, f. 2. *petit tas*, m. բլուր · 2 · կոյտ փոքրիկ · հոգիսէր պուլ · ինէր · 2 · ոխոց իզէլէ ։

Montoncéllo, *sm. petit bélier*, m. 2. *mouton*, **Montoncino**, *sm.* փոքրիկ խոյ · որոշ · 2 · մոլիկ խոյոց · ներհեծ · 2 · իզլ ոխոյ ։

Montóne, *sm. bélier*, m. 4. *mouton*, m. 5. *sot*, *niais*, m. խոյ · 2 · խոյ (առանց գառանց) · 3 · խոյ (մեդէնայ) · 4 · մոլիկ խոյոց · 5 · անմիտ · իմանկրասիս · խօլ · 2 · իզլ · հոգիս · 3 · պէրնէ պէրնէին · 4 · իզլ պէրնէին · 5 · հոգիս · լուլիզ ։

Montuosità, *sf. inégalité de terrain*, f. 2. *éminence*, f. անհարթ ուղիներ երկրի · գերբակի վրայ · առատութիւն · 2 · բլուրք · բարձրանդակ · բարձրութիւն · էնէն, ներհեծ · ոտոց իրէ · 2 · ներհեծուխիւն · ինէին ։

Montuóso, a, *a. montueux*, *se.* լեռնային · լեռնական · թաղ · ծիրանի · պերճ ինէին ։

Montúra, *sf. uniforme*, m. պատդին · պատնեան հանդերձ զօրաց · նիւսէ, ոտոբ բաղաձ·ը · ֆոխն հեծնելոյ ։

Monumento, *sm. monument*, m. յիշատակ · յիշատակարանք · 2 · յիշատակարանք · յիշելիք · նոր · հեծուղելին · ներհեծ · 2 · ինէ·ելիս

Monzicchio, *sm. tas*, *monceau*, m. կոյտ · լեզէ· գեզ · ներհեծ · ներհեծիրէ ։

Móra, *sf. mûre*, f. 2 *mûre de ronce*, f. 3. *tas de pierres*, m. 4. *tas de ramilles*, m. 5. *mourre*, f. 6. *délai*, *retard*, m. 7. *negresse*, f. ընձի · 2 · մոր · 3 · կոյտիս քարքանդ · 4 · կոյտ ասաղ · լեզէ · 5 · խաղ մեամանդ · 6 · յապաղութիւն · 7 · կին սեաւ, Տղիկ · ինէ · 2 · պեշտ·ելին ներհեծ · 3 · ինէ ներհեծ · 4 · լուէ ներհեծ ներհեծիրէ · ներ

ըէր· 5· ֆոբճի չյուռնաս· 6· ևնդևդե· եչևնեռնի· 7· հոռեչ· ոբռոդ ֆոբէ։

Moraggine, *sf. lenteur*, f. յապագուե· ևնցևդե։

Morajuóla, *sf. mûre*, f. ճևռ։ ֆոբճի։

Morale, *sf.* 1. *la morale*, f. 2. *bonnes mœurs*, f. pl. ռևռևե բարդիչ· բարդական գիռևռնթիւն, մևռև· 2. բարբ· բարբ բաղդևդր, ազռևռևական· եչի եռևդ· 2· եռեռ· եբէեռե։ — a. *moral*, e. բարդիչ· բարդական· եռռևռական· ոռռոգե· ֆոռեռնռո ֆոբէ։

Moraleggiáre, *vn. moraliser*. խռսել, խորհել խորհրդոց բարդականս· եռեռ եռռռ

ամաք. ի֊ընամաքր. *բարք կամ ձանաչ*. ը֊ըբ֊ր֊. 2. ը֊ըմ֊ինիւ. ե֊ուիլ֊. ինիմ֊. ինիմ֊.

Morditóre, trice, *s. qui mord.* 2. *fig. critique, médisant, c.* ի֊ամանաչ. 2. *չարախօս*. ի֊ընամանաչիր. ը֊ըբ֊ն֊. 2. ֆ֊ու֊ լ֊ինիւ֊ ինիր լ֊ինիւ պ֊ուն֊ պ֊ու֊ն֊. ֊ինիւ֊.

Morditúra, *sf.* morsure, f. *ի֊ամանաք֊ ի֊ամանած*. ը֊ըբ֊ն֊. ը֊ըբ֊ն֊ ն֊ինիւ, ե֊ուիւ֊ ու֊ւ ինիր֊.

Morélla, *sf.* morelle, f. 2. *cochonnet*, m. *մորմ֊*. ի֊ինաղող֊. 2. *նպատակ խաղալոց֊* ի֊ի֊ուլ֊ի֊ա֊. 2. ն֊ինիւ֊ ն֊ինիւ֊ի֊ա֊.

Morélo, a, *a.* noirâtre. *ինիաղոյն֊ սեւա֊գոյն֊*. ն֊ինիւ֊ ի֊ուիր֊.

Cavallo di pel —, *cheval moreau.* *սեւա֊ ձի֊ի֊ ի֊ուլ֊ ի֊ուլ֊ ձի֊ ի֊ուլ֊ ի֊ինիւ֊ի֊ա֊.*

Morèna, *sf.* murène, f. *մուռանէա֊ ձկրիս պ֊ուլ֊ուլ֊*.

Moresco, a, *a.* moresque. *մաւրիտանացւոց֊ ղնդիկ֊ ի֊ինիւ֊գոյց֊ պ֊ուն֊ ֊ինիւ֊ի֊ա֊.*

Morfea, *sf.* morphée, f. *ուրխանիկն֊ ի֊ինիր֊ գ֊ինիւ֊*.

Morfia, *sf.* bouche, f. *բերան֊ ֊ուլ֊ուլ֊*.

Morfire, va. *bâfrer, manger beaucoup.* *ուռել չառ֊ չուպոյն֊ ա֊ի֊ ի֊ինիր֊ի֊ա֊*.

Moria, *sf.* peste, contagion, f. *մարդամահ֊ ե֊ինաւ սախ֊. ի֊ուլ֊ի֊. ի֊ուռ֊ուրիւ֊ն֊*.

Moribóndo, a, *a.* moribond, e. *օրհասական֊ մերձ ի֊ մահ֊. ի֊ուլ֊ի֊ պ֊ինիր֊ի֊ պ֊ինիւ֊ի֊ ուլ֊ի֊ ֊ինիւ֊ ի֊ա֊ ի֊ինիր֊ի֊ա֊ ի֊ուլ֊ի֊ ի֊ուլ֊ի֊ ի֊ուլ֊ի

Morsicatúra, *sf.* morsure, f. խածուածք· խածուածք· ըզբե֊նս· տիւ եղջեր֊ի. նիւնբ·

Mórso, *sm.* morsure, f. 3. remords, m. 4. bride, f. frein, mors de cheval, m. 5. boucher, f. morceau, m. 6. picotement, m. 7. médisance, censure, f. խածուածք· 2· խա֊ծեալ տեղի· նշան խածուածոյ· 3· ա֊ցեալ խէթ նախի մուդ· 4· դանդաղա֊ծող· ամեն· վարագոյն· 5· պատառ· 6· մարմանդեան· կսկիծ· 7· չարաբասխութիւն· բամբասանք· պարսաւանք· ըզբե֊նս· 8· ըզբ֊բէլէ֊ն եղբ֊երոջ· 9· կեր֊ակուր եղբ֊երոջ· 4· կիր· 5· լզծ֊ոս· 6· կիթէլ֊ք· ըզբ֊լա֊ս· 7· ակռի· գիր֊ի֊ք֊ն·

Primo, secondo —, *grosses dents du cheval.* մեծաժանի, առաջի առաջնեայ երկաբաց· ակռան տէրոյն·, ա֊ւշ տէրէ֊ր֊ի·

— a, *a. mordu*, e, խածեալ· ըզբ֊բէլէ֊ն·

Morsúra, *sf.* morsure, f. 2. picotement, m. խածուածք· խածուածք· 2· մարմանդեան· ըզբ֊նս· նշոյ֊ն եղբ֊երոջ· 2· կիթէլ֊ք·

Mortadélla, *sf.*) mortadelle, f. (լատնոյի

Mortadéllo, *sm.*) ամպհ· տէր նեղ խիստ ա֊ռանց֊ք֊ս·

Mortájo, *sm.* mortier, m. անկան· ամեղ· 2· պատերազմին ամեղ· * զբմբռնէն· հաշուն· տիպեր· 2· հաշուն ընդ֊ս·

Mortále, *a.* mortel, le. 3. énorme. մահ֊կանացու· մեռան· 2· մահացու· մահացեր· 3· դժնդակ· մեծ· անհաղթ· եղբ֊ե֊ր ընդ֊ն եղբ֊ե֊ր֊ն֊ս· պատերազմ· 3· եղբ֊ե֊ր֊ակ֊ցու֊թիւն· եղբ֊ա֊ր ի֊ր֊ե֊ն֊ք· 3· օրհ֊ն֊ուէ· ի֊ե֊ր տէրոյն·

— *sm.* e f. mortel, le. 2. ce qu'il y a de mortel. մարդ մահկանացու· 2· մահկանացու· մեռան· մարմին· եղբ֊ե֊ր ընդ օրհ֊ն֊ուէ· տիպ֊ի֊ր· տէր֊ն եղբ֊ե֊ր·

Peccato —, *peché mortel.* մահացու· մեղա֊նք· մահացեալ մեղք· եղբ֊ե֊ր֊ակ֊ցու֊թիւն·

Nemico —, *ennemi mortel.* սատկի, անհաղթ, անհաղթ եղբ֊ա֊ր֊ակ֊ցի·

Mortalétto, *v.* Mortaretto.

Mortalità, *sf.* mortalité, f. 3. carnage, massacre, m. մահկանացութիւն· 2· մարդա֊մահ· ոչնչութիւն· 3· կոտորած· ապա֊նեցութիւն· եղբ֊ե֊ր ընդ օլո֊ն· 2· եղբ֊ե֊ր֊ի֊ն֊ս· 3· ե֊ր֊բ֊ե֊ր֊ն֊ս· եղբ֊ե֊ր֊ի֊ն·

Mortalmente, *av.* mortellement. առ ի մահ֊կանաց վիրաւոր· 2· մահ֊ու չափ (մեղանչել)· 3· սասանել, անհաղթ (առեղ)· չա֊բարար· եղբ֊ե֊ր֊ն֊ե֊ր֊ն֊ս· 2· պեղծ֊ե֊ն֊ա֊կ եղբ֊ե֊ն· 3· ղ֊ոյ֊ն֊ե֊ր֊ն֊ե֊ր֊ն֊ս·

Mortamente, *av.* comme un mort. եղբ֊ե֊ր ակ֊ան֊ա֊կ եղբ֊ե֊ր ի֊ն֊ք֊ն·

Mortarétto, *sm.* boite, f. տիկրկի ղ֊րոյ· ա֊ռօրի֊ն երկաթի, զոր ցկալ պատերազմական փուշով, գառնի եւ տրամակիր ի ղ֊ա֊ղեաս֊ն֊ գ֊հատիկն· ըզ֊ե֊ղ֊ո֊ղ֊ը·

Mórte, *sf.* mort, f. trépas, m. մահ· օրհ֊ա֊ս֊ն֊ա֊կ֊ան· եղբ֊ե֊ր֊ի֊ն֊ք֊ն·

Mortélla, *sf.* myrte, m. մեր֊տ֊ս· գ֊ր֊տ֊ե֊ր֊ի֊ն֊ք֊ն· գ֊ր֊ե֊ր֊ի֊ն֊ք֊ն֊ս· ա֊ղ֊ե֊ր֊ի֊ն֊ք֊ն·

Mortézza, *sf.* qualité de ce qui est, qui semble mort. մեռելութիւն· եղբ֊ե֊ր֊ի֊ն֊ք֊ն·

Morticcio, a, *a.* demi-mort, e. 2. pâle. կիսամահ· 2· ա֊զ֊ոյժ· գ֊ն֊ծ֊ա֊ն· ե֊ր֊բ֊ե֊ր֊ի֊ն֊ք֊ն· 2· օ֊ր֊ո֊ւ֊ա֊լ (բեխ, եր֊ես֊ք)·

Morticino, *sm.* petit cadavre, m. մեռելուտի· գի փոքրիկ· տ֊ե֊ր֊ե֊ն֊ի֊կ֊ն·

— a, *a.* (chairs) mortes, (bois) mort. մեռելագոյն· խարնի ի֊ր֊ի֊ա֊ն֊ն֊ե֊լ֊ոյ (մարմին, գեղին)· (փայտ) չոր, գ֊ա֊ա֊գ֊ա֊ն֊ե֊լ· ե֊ղ֊ե֊ւ֊ն֊ա֊կ֊ն (եղբ֊ի֊ւ֊ղ֊ն֊ե֊ր֊ն֊ս)· ֆ֊ա֊ր֊բ֊ա֊ն (ձ֊ա֊ո֊ն)·

Mortifero, a, *a.* mortifère, mortel, le. մա֊հ֊ա֊բեր· մահ֊ա֊ծին· եղբ֊ա֊ր֊ի֊ն֊ք֊ն· գ֊ն֊ա֊ն֊ե֊լ֊ի֊ք֊ն·

Mortificamento, *sm.* mortification, f. մահա֊ցումն· մեռելութիւն· նեղ֊ի֊ի֊ն խնդ֊ի֊ն· տ֊ե֊ր֊ի֊ն նեղ֊ն·

Mortificáre, va. mortifier. 6. frapper de mort. 7. flétrir, amortir. կսկծել· 2· խոնարհ֊ե֊ցուցանել· նուա֊ճել, նուա֊ճանել· 3· մեռան֊ցանել, սպանանել (զմարս)· 3֊ն֊ի֊ք· * մա֊հացուցանել· 4· տրտմեցուցանել· մ֊յ֊ուս֊ցուցանել· նեղել· 5· չամփռի առնել· ա֊խտաւել· 6· սպանանել· 7· խոժոռացուցանել· ա֊զ֊ոյժն գ֊ն֊ա֊ն֊ե֊լ֊ն֊ս· եղբ֊ե֊ր֊ի֊ն֊ք֊ն· 2· գ֊ա֊ւ֊ե֊ր֊ե֊ն֊ք֊ն· ե֊ղ֊ա֊ծ֊ե֊ր֊ի֊ն֊ք֊ն· ե֊ղ֊ա֊ծ֊ե֊ր֊ի֊ն֊ք֊ն· ա֊ր֊ի֊ա֊ն֊ե֊ր֊ի֊ն֊ք֊ն· 3· ե֊ղ֊ի֊ւ֊ր֊ի֊ն֊ք֊ն· ե֊ղ֊ե֊ր֊ի֊ն֊ք֊ն· 4· ի֊ր֊ա֊ե֊ղ֊ի֊ւ֊ր֊ի֊ն֊ք֊ն· ե֊ղ֊ե

Morvigliône, *sf. petite-vérole volante*, f. տախտ ինչ. *տղոյ տախտ. փոքր-ՀՀ.

Mosaico, *v.* Musaico.

Mósca, *sf. mouche*, f. ճանճ. -ինչ.
Saltar la —, *se mettre en colère.* բարկանալ. հըրատնիլ.
— cieca, *colin-maillard.* խաղ ինչ մանկանց. *աչկապուտ. ԼԻՀ. ՀՀ-ճանճ.

Mosadáto, a, *a. musqué, e. ալիշկաս. -ուած. փո ջրջուած.

Mosadélla, *sf.*)muscat, m. խաղող. ալիշկաս.

Mosadéllo, *sm.*)Հյաս, ալիշկասի. 2. պիճի ալիշկաս. փոքրի ԼՀ-ին. 2. փոքրի ՀՀ-րուկ.

Mosadéllo, a, *a. musqué, e. qui sent le musc.* ալիշկասի, ալիշկասի (մրգ). փոքի. փո ջրջուած.

Mosádo, *sm. musc*, m. մուշկ. փո. ին. փոքի. 2. v. Mosadella.
Noce mosada, *noix muscade.* Հնդիկ ընդույզ. ՀԻՀ-ին ծէրկն.

Mosçajo, *sm. quantité de mouches*, f. 2. *chavirari*, m. 3. *chose tres-ennuyeuse*, f. ճանճուն. ճանճեր. 2. խառն ապրպակ. ամբոխ ՀՀՀՀՀ. 3. ճանճեր, ապրպակներ ինչ. -ինչ փոքրի. 2. ՀՀՀՀ. ՀՀՀՀՀՀ. ՀՀ-ին ՀՀՀՀ. 3. ինչի ՀՀՀՀ ՀՀ.

Moscajuóla, *sf. garde-manger*, m. աման չորի պատեալ կամաղ, վոր պահչայ գիրքս կոտրս ի ճանճից. *ճանճապան. -ինչ. ՀՀՀՀ.

Moscardíno,)*sm. tiercelet.* 2. *muscadin*, m.

Moscárdo,)արս. բազ. 2. կապ խառնեալ մշկով. 3. մուշկ ալիշկաս. ՀՀՀՀ ՀՀՀՀ. 2. փոքրի ՀՀՀՀ. 3. փո «ՀՀՀՀ.

Moschéa, *sf. mosquee*, f. պապանձարան, տաճար ճանճից. *մզկիթ. ճ-ին. ՀՀՀՀՀ ՀՀՀՀ.

Moscherino, *sm. moucheron*, m. ճանճ փոքրիկ. մեծ. մզզուկ. ՀՀՀՀ ՀՀՀՀ. -ինչ ՀՀՀՀ.

Moschétta, *sf. petite mouche*, f. ճանճ փոքրիկ. -ՀՀ-ին. -ինչ. 2. v. Moschetto.

Moschettáre, *va. blesser, tuer d'un coup de mousquet.* Հարկանել, սպանանել Հրացանաձգ. ին-ՀՀՀՀՀ.

Moschettáta, *sf. mousquetade*, f. Հարուած Հրացանից. ին-ՀՀՀՀՀ.

Moschetteria, *sf. mousqueterie*, f. բազմաթիւն Հրացանաձգաց. ին-ՀՀՀՀՀՀ.

Moschétto, *sm. mousquet*, m. Հրացանը Նաժանաց. -ին ՀՀ. ՀՀ-ին ՀՀՀՀ ին-ՀՀՀՀ.

Moschettóne, *sm. mousqueton*, m. Հրացանը մեծ. -ՀՀՀՀ-ին ին-ՀՀՀ.

Moschino, *sm. moucheron*, m. մզզուկ. -ինչ ՀՀՀՀ.

Mosciamá, *sm. thon salé*, m. թիւնոս չորացուած. ին-ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ. ՀՀ-ՀՀՀՀ.

Móscio, a, a. *amolli, e. mou, lle.* թոյլ. կոտրտ. փափուկ. ՀՀՀՀ. ՀՀՀՀՀ.

Moscióne, *sm. moucheron*, m. 2. *biberon*, m. մեծ (ՀՀՀՀՀ). 2. ապրչիս. (չնչոյ) ինչ. 2. -ինչ.

Moscolo, *sm. la mousse*, f. 2. *muscle*, m. մանուռ. 2. ընդերք. մկունք. ՀՀՀՀՀ. 2. -ինչ ՀՀՀՀ.

Moscone, *sm. grosse mouche*, f. ճանճ մեծ. -ինչ -ինչ.

Mossa, *sf. mouvement*, m. շարժումն. ՀՀՀՀՀ. ՀՀՀՀՀՀ.

Mosse, *sf. pl. barrières d'où les chevaux partent pour la course.* սրտկան ձիոց առջի ասած սրանկին երեսաքան յարյանան. ՀՀՀՀՀ ՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ ՀՀՀ.
Essere sulle —, *être prêt pour le départ, se disposer à partir.* ինձ, կայլ ի գնալ. ին-ՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ. ին-ՀՀՀՀՀ ՀՀՀ.
Pigliar le —, *se mettre en chemin, partir.* մէջնել. երթալ. -ինչ.
Furare, rubare le —, *prévenir.* կանխել ի գանձ, ի գործս. ՀՀՀՀՀ. ՀՀՀՀՀՀ.
Stare, tenere alle —, *avoir patience, tenir dans le devoir.* Հանգստանել. ժամ ունել. ի չափս ունել. -ՀՀ ին-ՀՀՀ. (փեհՀՀՀ) ին-ին-ՀՀՀ. -ՀՀ ին-ՀՀՀ.

Mossolina, *sf. mousseline*, f. կտաւ ներատեալ յոլ. չրասուտս. ի բամբակ. փ-ին-ՀՀՀՀ.

Mostácchio, *sm. moustache*, f. ունչք. *պեխ. -ՀՀՀՀ.

Mostacciáccio, *sm. gros visage*, m. մեծ դէմ երեսք. ՀՀՀ. -ին ՀՀՀՀՀ.

Mostacciáta, *sf. soufflet*, m. ապտակ. -ին ՀՀ.

Mostaccíno, *sm. joli, petit visage*, m. գեղ ջիկ, փոքրիկ դէմք. ին-ՀՀՀ. ին-ՀՀՀՀՀՀ -ին-ին.

Mostáccio, *sm. visage*, m. դէմք. երեսք. -ին ՀՀ. -ՀՀՀՀ.

Mostaccióne, *sm. soufflet*, m. ապտակ. -ՀՀՀ.

Mostacciuólo, *sm. gâteau avec des épiceries.* m. քաքար ՀՀՀՀՀՀ. փոՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ.

Mostárda, *sf. moutarde*, f. մանանխի (արկեալ ի քացուռ, ի քացախ). եփոյ մանանխոյ. խորտուկ.
Far venir la — al naso, *faire monter la moutarde au nez. ի քացուռն ածել. զայրացուցանել. ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ. ՀՀՀՀ ին-ին-ՀՀՀ.

Mósto, *sm. moût*, m. քաղցու. խաղողոյ. -ին ՀՀՀՀ.

Mostra, *sf. exposition*, f. 2. *revue*, f. 3. *montre*, f. 8. *échantillon, essai*, m. 9. *exemple*, f. 10. *parement*, m. 11. *cadran*, m. -ինչ. ցուցանիչ. յանդիմանութիւն. 2. ցոյց. ցուցանիչ. 3. ապրիս օրինակ վաճառաց. 4. տեսի օրինակ ապրուստ. 5. ցոյց. ընծայութիւն. Հանդէս. 6. երեսպիճ. ակնապարիս. 7. ժամացոյց Տոյոյ տեսիլ. կերպարանք. 8. օրինակ. նշանակ. առկամ ծրարիկ. 9. օրինակ նշանադրաց. 10. Հաստատուն. 9. օրինակ նշանադրաց. 11. ժամացոյցս. Տոյոյ գործք Հանդերձի. 11. երեսք ժամացոյցի. ին-ՀՀՀՀՀ. ին-ՀՀՀ ին-ին. 2. ապրէստ երեսաց. 3. ՀՀՀՀ. ՀՀՀՀՀ. 4. ՀՀՀՀ ՀՀՀՀ. 5. ին-ՀՀՀՀՀՀ. ՀՀՀՀՀ ՀՀՀՀ. 6. ՀՀՀՀՀՀՀ. 7. ՀՀՀՀ ՀՀՀՀ. 8. ՀՀՀՀՀ ՀՀՀ. 9. ՀՀՀ ՀՀՀՀՀՀ. 10. ՀՀՀՀՀ. 11. ՀՀՀ ՀՀՀՀ. ՀՀՀՀՀՀ.
Far —, *faire semblant.* կերպարանել. պատճառել. ՀՀՀՀՀ ին-ՀՀՀՀՀ.

Mostraménto, *sm.* } *démonstration*, f. ցայդնե-
Mostránza, *sf.* } ցանութիւն. ցոյց. Հան-
ցել. ներկայ. ներողութիւն. Նշան.

Mostrâre, *va.* *montrer.* 2. *enseigner.* 3. *donner.* ցուցանել. ցանգիտան կացուցանել. 2. ուսուցանել. 3. տալ. ընծայեցուցանել. ներողութիւն. խոյս. տեսլեան իմիտ. 2. երեւիլ. 3. վերծել.

— il viso, *faire face.* երեսել. քաջասիտասիր ընդդէմ երանել. ներկայանիտ. մերկանի ելուզանս ընդմէջ.

— *vn.* paraître. 2. sembler. 3. faire semblant, *feindre.* 1. թիւել. 3. կեղծաւորել. երեւոյթանալ. ներկայանիտ. 3. ուսուցիս ներողութիւն.

Mostrârsi, *vp.* se montrer, se faire voir. երեւիլ. ցուցանել. երեւեցուցանել զանձն. ներկայանիտ. ինքնին ներկայութիւն.

Mostrazióne, *sf.* action de montrer, f. ցոյց. ցուցանելիս. յանդիմանութիւն. ներողութիւն.

Móstro, *sm.* monstre, m. 2. prodige, monstre, m. հրաման. սքանչակ գազան. հրեշ. 2. պատկերիք. հրապոյտ. հրապոյտ պատկերիք. գեղեր. հռչակ. 3. ամօթ. նշոյ. ինանիտ.

— a, *a.* montré, e. ցուցեալ. յայտ արարեալ. ներկայեալ. գեղատնանալ.

Mostruosamente, *av.* monstrueusement. մեծապէս. անչափ. արտաքոյ կարգի. անհնարին. ինքնին. ահագին. խորհ ընդ խորհ ընդ.

Mostruosità, *sf.* monstruosité, f. կարի խիստ ապերասանութիւն. անհնարին. ահագին. ահագին խորհ ընդ ընդ. անչափութիւն.

Mostruóso, a, *a.* monstrueux, se. 2. prodigieux, se. պատկերակ. հրապոյտ. 2. մեծապատիւ. հրապոյտ. գեղեր. 3. ինանիտ.

Móta, *sf.* bourbe, f. տիղմ. ցեխ. տղմոտ.

Motiva, *sf.* invention, origine, f. գիւտ. սկիզբն. իճոտ. խոտոր.

Motivâre, *va.* mentionner. յիշել. յիշատակել. անուն. ընդ ելանիտ.

Motivo, *sm.* motif, m. cause, f. 2. émeute, f. դրդիչ. պատճառ. 2. շարժառիթ. յոյզ. ազդակ. ծագման. դրդիչ. 2. հարձակիտ. ելի խոտ տլա.

— di musica, *motif*, m. գլխաւոր նուագ երգոց. գլխ ելիք.

— a, *a.* propre à émouvoir. շարժիչ. յուզիչ. ինքնին. գիտնական.

Móto, *sm.* mouvement, m. շարժառիթ. 2. պատճառ. ինքնին. ելուզանս. հարձակիտ. 2. ուրախ. ուրախութիւն. գեղեցկանալ.

Motóre, trice, *s.* moteur, m. trice, f. շարժիչ. շարժող. ելուզողութիւն.

Motóso, a, *a.* bourbeux, se. ցեխոտ. տղմոտ. ցեխոտութիւն. գեղեցկանալ.

Mótta, *sf.* ravin, m. terre éboulée, f. ձիգ գետ. երկիր հաճոյ. գեղեր. ելուզանս.

Motteggería, *sf.* } raillerie, f. խաղ.
Motteggiamento, *sm.* } խաղ. կատակ. լեցո. ելուզ.

Motteggiâre, *va.* railler. խաղալ. եւ խաղալ զանս խաղիչ. խաղալ. 2. խաղ առնել. կատակիչ. լեցո. լսիլեան իմիտ. 2. հասարակ իմիտ. ընդհանրական.

Motteggiatóre, *sm.* railleur, m. խեղկատակ. խաղաքաղ. լեցոիչ. կնճռոտութիւն.

Motteggiévole, *a.* badin, plaisant, e. խաղաքաղ. խեղկատակութիւն, խաղալ (բանք). ինանիտ. ինքնին. լսիլեան.

Motteggio, *sm.* raillerie, f. խաղ. խեղկատակութիւն. խաղալ բանք. կատականք. լեցո. 2. ընդհանրական. ինանիտ.

Motteggióso, a, *a.* facétieux, se. խաղաքաղ. լեցոյ. լսիլեան. ինանիտ.

Mótto, *sm.* bon-mot, m. 2. mot, m. parole, f. կնճռոտութիւն. կեղծիքիչ. խաղալ բանք առակ. 2. բան. խօսք. ինանիտ. ինքնին. ինանիտ. 2. ինօսք.

Mottúzzo, *sm.* petit mot pour rire, m. խաղալ բանք. ինանիտ. ինանիտ.

Motúra, *sf.* impulsion, f. mouvement, m. շարժումն. դրդումն. ինանիտ. ինքնին.

Movénte, *a.* qui a la force de mouvoir. 2. qui commence. 3. agile, léger, e. շարժիչ. 2. պատճ. 3. դիւրաշարժ. շղթա. ելուզանիտ. 2. դանլասան. 3. ինանիտ. ելուզ.

Móvere, *v.* Muovere.

Movévole, } *a.* mobile. 2. docile. շարժական.
Movíbile, } 2. հնար. դիւրաշարժ. ելուզանիտ. ելուզանիտ. 2. հանգիստ.

Movimento, *sm.* mouvement, m. commotion, f. 2. sédition, émeute, f. 3. origine, source, f. շարժումն. յոյզ. 2. խռովութիւն. ապստամբութիւն. 3. սկիզբն. պատճառ. ելուզանիտ. ինանիտ. 2. ելուզանիտ. 3. ապստամբ.

Movitivo, *sm.* cause, origine, f. սկիզբն. պատճառ. ինանիտ.

— a, *a.* touchant, e. յուզիչ. շարժիչ. ելուզանիտ.

Movitóre, *sm.* moteur, m. յուզիչ. շարժիչ. ելուզանիտ.

Movizióne, } *sf.* motion, agitation, f. շարժումն. յուզումն. հանգիստ. ելուզ.
Mozióne, } ծագման.

Mozzamento, *sm.* mutilation, f. 2. retranchement, m. 3. séparation, f. ապրատնանիտ. կրճատելն զանգամն. 2. յապատելն. 3. բաժանումն. ապատնանիտ ինքնին ինանիտ. ապատնանիտ. 2. ինանիտ. ելուզանիտ. 3. ինանիտ.

Mozzâre, *va.* couper. 2. couper court, abréger. 3. séparer, écarter. 4. glacer, geler (les mains, le visage). շարժանիտ. յապատել. 2. շանգամս ապատնել. շանգամանել. 3. զատանել. անջատել. 4. ապատնանիտ (զձեռս). ինանիտ. ելուզանիտ. 2. ելուզանիտ. ինանիտ. 3. ապատնանիտ. ինանիտ.

Mozzétta, *sf.* mozette, f. մէջնոց ինչ եպիսկոպոսաց եւ կրձկանդաց. ինչ նմանական ապատնանիտ.

Mozzicóne, *sm.* tronc, reste, m. կտորք. մնացորդք. ելուզ. ելուզանիտ.

Mozzina, *a.* russe. խոպանիկ. հիւծոտ.

Mózzo, a, *a.* tronqué, coupé, *e.* Հատեալ. կրճատեալ. թերեալ. կտրեալ.
— *sm.* morceau, *m.* 2. l'endroit où l'on a coupé, *m.* 3. mousse, garçon, *m.* Մատն. կտոր. կտոր. 2. կարան. ատելի կտրեալ. 3. Ծառայ. մատնահ. 4. բոլը. 2. ուրեմն ի եր. 3. փոքր. — della ruota, *sm.* moyeu de la roue, *m.* գանգ. անուղ. մէջնախ. ի եր ի ի ի

3 · ուշալ եւս ևերծեցեալ ընեծրևեալ ալեծն. 4 · վհատ ունելոց. 5 · ապրիլ (գնեալս, գսիրսս) · առևտուր. 6 · ընեծն · տղոց · անաջ · 6 · ընեծն · տղոց · ունելոց · 7 · պէս ոչ սրեսուն գյաոն ծուռ.

Mulino, *sm.* moulin, m. *տգ*որիր · ալիւրանոց.

Mulo, *sm.* mulet, m. 2. bâtard, m. *Կորի*· *իշուկս* · 2 · պառաղորդի · ծուխ · ծուխ · 3. Ձև ևերծեալ պէս · ձիս.

Mulsa, *sf.* hydromel, m. *մեղրամոր* · գու· *սարս* · գուլուց ևերծեալ.

Mülta, *sf.* amende, f. *առւգանք* · *տոյժ* · ևերծիս.

Multare, *va.* condamner à l'amende. *առւժել*. *առւգանս ի վերայ դնել*. · ևերծեալ ընծան · ընեծցանել.

Multilóquio, *sm.* verbiage, m. *շատխօսութիւն. չէ ևերծևեալ* · *ըստ*ևաղուէն.

Multilúitre, *a.* vieux, vieille. *բազմամեայ* · *հինաւուրց* · ևիսիկաց · ևուլուց.

Multiplicamento, Multiplicando, Multiplicare, ecc. v. Moltiplicamento, ecc.

Multitúdine, *sf.* multitude, f. *բազմութիւն* · *ոյրուսուէն*.

Mummia, *sf.* momie, f. 2. squelette, m. momie, f. *մարմին գնանեալ* · 2 · *պղ ծուխ եւ գագիր* · *հոտիս* · 2 · ընտ · ևերծ · ընտրանեալ · ոչ ևերծէրի ոտիս.

Muneramento, ecc. v. Rimuneramento, ecc.

Müngere, *va.* traire. 2. fig. extraire, sucer, tirer. *կծել (գկաթն)* · 2 · *կորզել* · *Ձանել* · *ուռճիս* · 2 · *ուլճ* · *ևշխարճիս*.

Municipale, *a.* municipal, e. *ազատ քաղաքի* · *ուլուս ևերծեալ հոմանս*.

Município, *sm.* municipe, m. *իրաւունք ազատ կամի, ազատ քաղաքի (Հռոմայեցւոց)* · *քաղաք Հռոմայեցիք գրեալ* · *ուլուս ևերծ*.

Munificente, *a.* libéral, e. *առատաձեռն* · *ծեռնդիրս*.

Munificènza, *sf.* libéralité, munificence, f. *առատաձեռնութիւն* · *առատասիրտ բարբ* · *ծեռնդրութիւն* · *ոսիսնէրիս*.

Munífico, a, *a.* libéral, e. splendide, généreux, se. *առատ* · *առատաձեռն* · *ազնուական* · *ծեռնդիրս* · *ոսիսնէրիս*.

Munimento, v. Monimento.

Munire, *va.* fortifier, munir. *ամրացուցանել* · *զինել* · *պատպանել* · *ևերծևերծել* · *զինեալ զինիս* · *ևերծևերծի ևերծիրս*.

Munistério,) *sm.* monastère, m. *վանք* · *մենաստան*.

Munistero,)

Munitório, v. Monitorio.

Munizióne, *sf.* fortification, f. 2. munitions, f. pl. *ամրութիւն* · *ամրոց* · *պատուար* · 2 · *զէնք* · *պատրաստութիւն* · *կայմած պատերազմի* · 3 · *Համբարք* · *պաշար զօրաց* · *ևերծևերծ* · *ևերծևերծի* · *ևերծիրս* · 2 · *ևիճս ևերծուրծիս* · *ևերծիրս զինուորիս* · 3 · *պահեստ*.

Münto, a, *a.* trait, e. 2. fig. maigre. *կծեալ (կամին)* · 2 · *վտիտ* · *ոսկրևիլ (մարդ)* · 2 · *ևշխիկ*.

Munúscolo, *sm.* petit présent, m. *դղրդ ընծայ, նուէր* · *ծիսակ ևերծիս*.

Muóvere, *va.* mouvoir, remuer. 2. exciter, engager. 3. ôter. 4. changer. 5. toucher, émouvoir. *յարժել* · *ի բաց առնել. խոցանցանել* · 2 · *Հաւանեցուցանել* · *դրդել* · *յարաբերացուցանել* · 3 · *ի բաց դնել. բառնել. նուազեցուցանել* · 4 · *փոխել* · 5 · *յուզել (գնասն, գսիրսս)* · *առևտուրն* · *ծուխս ոսիսնէրս* · 2 · *ևիճ ևերծիս. ևաճառականի* · 3 · *ևերծևերծի ևերծիրս* · 4 · *ոսիսնէրիս* · 5 · *ծնեևերծիրն ևերծևերծիրս*, *ևերծուրծիս*.

— una questione, *soulever une question. յուզել, յարուցանել խնդիրս* · *ևիճոսուէն ևերծուրծի իւրոյ պերճասն ևիճիս*.

— lite, *commencer un procès. ի գաս մնալ* · *սկիզբ առնել գատաստանի* · *ոսիսնէրիս* · *ոսիսնէրս ոսիսնէրիս*.

— *va.*) *se remuer.* 2. *partir.* 3. *sor-*

Muóversi, *vp.* I'ir, naître. *յարժել. խաղալ.* 2 · *երթալ.* 3 · *յուսանել. բխել. ծնանել. ևերծևերծանիս.* 2 · *ևիճիս.* 3 · *ևերծուրծ* · *գաս* · *ևերծիրս ևերծիս* · *ոսիսնէրիս*.

Muraccio, *sm.* vieille muraille, f. *որմ հին. ևերծի· ևերծևերծ տիւրբ*.

Muráglia, *sf.* mur, m. muraille, f. *որմ. քաղաքորմ* · *պարիսպ* · *տիւրբ* · *ևիճոսուէ*.

Murále, *a.* mural, e. *որմից* · 2 · *պարսպի. (պահի) սահեալ վասն քարձանելոյ ի պարիսպն* · *տիւրբս ևիճոսուս* · 2 · *ևիճոսուէ*.

Muraménto, *sm.* bâtisse, f. 2. murailles, f. pl. *պատեր տրամիլ. յորինելն որմս* · 2 · *որմք* · *տիւրբ ևերծիս. տիւրբ ևիս ևերծուրծիս* · 2 · *տիւրբ ևերծիս տիւրբուրծ*.

Murare, *va.* maçonner. 2. murer. 3. enfermer. 4. construire. *շինել որմս* · 2 · *պատել որմիւք* · *պարսպել* · 3 · *փակել. արգելուլ* · 4 · *յորինել. շինել. յաղթել* · *տիւրբ ևոսիս* · *ևերծիս* · 2 · *տիւրբ իւր ևոսուէն* · 3 · *ևիճ ևիճիս* · *ևոսիսնէրիս* · 4 · *ևոսիսնէ* · *ևոսուէն. տիւրբուրծ*.

Murarsi, *vp.* se coller, s'attacher. *յարել. ևիճ տանձել* · *ևոսիսնէրս* · *ոսիսնէրիս* · *ոսիսնէրիս*.

Murata, *sf.* (luogo forte) donjon, m. *ամրոց. բերդ* · *ֆոլիս*.

Muratóre, *sm.* maçon, m. *որմնադիր* · *ֆոլուրծ*.

Murena, *sf.* murène, f. *մրենէնեա* · *ձկան ոսիսնէրիս*.

Muriccia, *sf.* tas de pierres, m. *կոթիւն քարանց* · *ևոսիս ևերծիս*.

Muricciuólo, *sm.* petit mur, m. *որմ փոքրիկ* · *տիւրբ ևիճոսուէ*.

Murmure, v. Mormore.

Múro, *sm.* (muri, *pl. m. e* mura, *pl. f.*) *mur*, m. *muraille*, f. 3. *rempart*, *bouclier*, m. 4. *demeure*, f. *logis*, m. *որմ* · 2 · *քաղաքորմ* · *պարիսպ* · 3. *պատեր* · *պատուար* · *ասիւրբ* · 4 · *բնակութիւն* · *վանք* · *սեմեան* · *տիւրբ* · 2 · *ևիճոս* · 3 · *ևիճիս* · *ևերծիրս* · *ևոսիսնէ* · 4 · *տան ուշոցն իւր* · *ևիճոսուէ*.

Músa, *sf.* muse, f. 2. flûte, f. *մուսա* · 2 · *սրինգ* · Ա՛ՀՈՒ · *իւսնելին լիր* · 2 · *տիւրբ* · *ևիճ*.

Musáico, *sm.* mosaïque, f. *քնդելուգան մանր քարեղ քարանց* · *Ձանաւոյք* · *Նկար յարմարեալ գերծին երկին քարանց, յապակեայց արձանց* · *քեհնէտիկ տուիւրբ ևոսիսնէ իւսնելին ևոսիսնէրիս ևոսիսնէ տիւրբ տուիւրբ Նկարեն ևոսիսնէրիս* · — a, *a.* de mosaïque. *Համայն* · *Ձևագործ* · *ևոսիսնէրիս*.

Musárdo, a, *a.* stupide, musard, e. *ինամա. անգործ* · *ևերծիրս* · *ևոսիսնէ. տիւր*

Musâre, *vn.* badauder. Դատել ապրելիքամբ· գասարի կալ· ակռա ակռա գարճրել· լալ ըլլալ գարճրել·

Musâta, *sf.* grimace, f. գժգամբերիլն· խոժոռութիւն· կերպեր, ապրանք իկլ·

Muschiâto, a, a. musqué, e. լի մշկով· խառն ընդ մշկոյ· մշկասիրի· մշկաշաղ· մշկի պէս գնչուղ· գնչուղիլլ·

Muschio, sm. mousse, f. 2. musc, m. լաւագոյնտեսակ· 3· մուշկ· սեռ մը շան նման եղջ մշկապոյտ ոյծեման· Խոտան· 2· գնչուղ· գնչուղ·

Muschióso, a, a. couvert de mousse. Ծածկեալ, լի մամուռով· Խոտաձեալ· Խոտաձեալ տեղ·

Músco, v. Muschio.

Muscoláre, a. musculaire. Մկանց գնդերոց· ապրելիքին գնչուղելլն·

Muscoleggiamento, sm. arrangement, disposition des muscles. յօրինուած, կարգ, յանդիմանութիւն ներդնոց գնդերոց· (Ասացուածք) կերպեր, ապրելիքներ իրենցին, գբրոր·

Muscoleggiáre, va. marquer, représenter les muscles. կարգել, կազմել, յօրինել զնաւթս, գնդերս· գնչուղել, ապրելիքի իրենց, նման կերպեր, գբրոյ գնչուղ·

Múscolo, sm. muscle, m. մկանք· գնդերք· նեարդ· գնչուղ· գնչուղիլլ ըլլ· ապրելիք·

Muscolóso, a, a. musculeux, se. լի գնդերաբար· գնչուղիլլ· գնչուղ ապրելիքի չըլլ·

Muscóso, a, a. plein de mousse. լի մամուռով· Խոտաձեալ գնչուղ· Խոտաձեալ·

Musèo, sm. musée, m. դանձարան, տաճար գժտարարեալ իրաց· * Թանգարան· Նոյնիր Նեարեալեր Խոտաձեալ· Խոտեղ·

Museruóla, sf. muserolle, f. մով ի բերան երեսաթաց· վարագոյն· բերան· 2· v. Musoliera.

Música, sf. musique, f. 2. pop. querelle, dispute, f. երաժշտութիւն· երաժիշտք· երգ երաժշտականաց· 2· կռիւ· կռիւ· Հաճպէն· Հաճպ· 2· գնչուղ· Նկար·

Musicâle, a. musical, e. երաժշտական· գնչուղական· Հաճպէն տալիք· Հաճպէն·

Musicalmente, av. musicalement. երաժշտութեամբ· քան օրինաց երաժշտութեան· Հաճպէն Հաճպելիքի նման·

Musicâre, va. chanter en musique, faire de la musique. Նուագել, երգել երգս երաժշտաց· Հաճպէն կրկին·

Musichétto, sm. jeune, petit musicien, m. Մանուկ երաժիշտ· գնչուղիկ, կնոջ Հաճպելի·

Músico, a, s. musicien, ne. երաժիշտ· երաժշտական· պատճառական· երգիչ երգչուհի· Հաճպելի· Նոյնիր Նեարեալեր·

— a, a. musical, e. երաժշտական· գնչուղիլլ· Հաճպելի·

Musicône, sm. grand musicien. անուանի երաժշտական· Նոյնիր Նեարեալեր·

Muso, sm. museau, m. 2. visage, m. 3. morgue, f. refrognement, m. գոյնի· գիմիկ· գնչուղ· 3· խոժոռութիւն երեսք· խոժոռութիւն· * Ժանիք· Հալեան գնչուղ· Նոյնիր Նեարեալեր· 2· Նեաս· 3· Նեղեր·

Fare il —, pop. être en colère, bouder. խոժոռել· գայրագնել· խոժոռադէմ երեսաւոր Հայել· Նեղեր կիմիլ· Նեաս ասիլ·

— a, a. pensif, ve. Հոգած· գնչուղելլ·

Musoliéra, sf. muselière, f. գակակաց· գալլ· գնչուղելլ· գնչուղելլ·

Musonârsi, vp. se souffleter. ապտակս ածել իրմէդ· գնչուղելլ գնչուղելլ·

Musône, sm. dédaigneux, qui fait la moue. 2. caché, secret, m. 3. mélancolique, m. գորմաղ, խոժոռադէմ· 2· պար ծածկական գաղտնագործ· 3· ապուակ· գնչուղ Նեղեր· Նիկիլ· 2· Նեղլն· գնչուղ Նեղեր Նեղեր· 3· գնչուղ· լալ·

Musórno, sm. badaud, bébête, m. թ անձրա միտ· պանդոյր· լալիլն· գնչուղ·

Mussolina, sf.) mousseline, f. Նիհարեացի

Mussolo, sm.) կտաւ, շղարշաձև· գնչուղելլ·

Mustacchi, sm. pl. moustaches, f. pl. անդք· * գնչուղք· * պեխ· գնչուղ·

Mustella, sf. belette, f. պրիս· * մինչպատակ· կնչուղիկ·

Mústio, sm. mousse, f. մամուռ· (ապտ) խոտաձեալ·

Múta, sf. échange, changement, m. 2. attelage, m. փոփոխումն· շրջումն· կարգ· 2· անդրադարձ· երեսաբար կառանիցք· գնչուղելլ գնչուղելլ· գնչուղելլ· 3· ուղղ գնչուղելլ· գնչուղ գնչուղելլ·

A muta,) alternativement, tour à

A muta a muta,) tour. փոխեր· փոխանակ· գնչուղելլ Նեղ· գնչուղելլ·

Muta a quatro, ecc. attelage à quatre chevaux. կառք չորքիցք· * քառաձի· գնչուղելլ գնչուղ·

Mutábile, a. changeant, e. variable. յոդղոդոյ· գնչուղելլ· գնչուղելլ գնչուղելլ· գնչուղելլ·

Mutabilità, sf. mutabilité, inconstance, f. անշաստատութիւն· յոդղոդոյթիւն· փոփոխութիւն· գնչուղելլ·

Mutabilmente, av. inconstamment. առանց հաստատութեան· յոդղոդոյթեամբ· փոփոխութիւն Նեղ· գնչուղելլ Նեղ·

Mutamento, sm. changement, m. mutation, révolution, f. փոփոխումն· շրջումն· շրջումն· գնչուղելլ· գնչուղելլ·

Mutánde, sf. pl. caleçon, m. գնչուղ· անգրավարիք· ան· իւ գնչուղ· Նաճան·

Mutâre, va. changer, varier. 2. faire changer de place. 3. traduire. փոխել· փոխանել· շրջել· 2· փոխել· գնչուղ յայլ տեղի· 3· թարգմանել· փոխել յայլ լեզու· գնչուղ գնչուղելլ· Նեղ գնչուղ Նիկիլ· 2· Նեղլն գնչուղելլ· գնչուղելլ· գնչուղելլ· 3· Նեղլն գնչուղ· գնչուղ·

Mutársi, vp. changer de linge. փոխել գնչուղ գնչուղ· Նուագ գնչուղելլ·

Mutazióne, sf. mutation, f. changement, m. փոփոխումն· շրջումն· գնչուղելլ·

Mutévole, a. changeant, e. փոփոխական· գայլագնական· գնչուղելլ·

Mutézza, sf. privation de la parole, f. համրութիւն· գնչուղելլ·

Mutilamento, sm.) mutilation, f. retranche-

Mutilazione, sf.) ment, m. ապրաքարտութիւն· խեղաթիւրութիւն· յապաւելն· (պէս ապ) գնչուղ· գնչուղելլ· Նիկիլ· գնչուղ·

Mutiláre, *va.* mutiler. Տպրտրալ առնել. խեղել. կրճատել. չապաւել. ոնոխե. առ. ի-ուրմե. ի-ոչ իմնե.

Mútilo, a, *a.* mutilé, *e.* խեղ. չապաւեալ. ոնոխած. ոնոխե.

Múto, *sm.* muet, m. Համր. մունջ. ոխնիչ.
— a, *a.* muet, te. 2. silencieux, se. 3. obscur, e. ténébreux, se. Համր. մունջ. 2. լռանիկամ. անթաքսան. 3. խաւարամեան. մգամած. ոխնիչ. եղանիկ. 2. ոսոս. ոնոխե. 3. ի-ոսոնիչ. ի-ուրնիչ.

Mutolézza, *sf.* défaut de la parole, m. Համրութիւն. ոխնիչութիւն.

Mútolo, a, *a.* muet, te. Համր. մունջ. լռանիկ. ոխնիչ. ոսոս.

Mutuaménte, *av.* réciproquement, mutuellement. զիմեանս. փոխանակաբ. կարգաւ. ոխի ոխիչե. ներկնիչ իւ.

Mutuánte, *sm.* celui qui prête de l'argent à intérêt. վաշխառնաւոր. վաշխառնոդմ. հասուցիչ.

Mutuáre, *va.* prêter de l'argent. փոխ տալ առկոսաւոր. վաշխիլ. հասուցիչ իւ ոխնե էվոնե.

Mutuatário, *sm.* celui qui reçoit de l'argent à intérêt, որ փոխ առնու առկոսաւոր. վաշխառու. հասուցիչ իւ ոխնե ալ.

Mutuazióne, *sf.* réciprocité, f. փոխանակիչ. փոխհատնիչութիւն. ոխնիչ. գ-ուրիչոխնիչ.

Mútuo, *sm.* prêt d'argent avec et sans intérêt. փոխ (արծաթոյ). ի-օգնանե.
— a, *a.* mutuel, le. réciproque. փոխանակ. փոխհատնական. հասարակ. գ-ուրիչոխնիչ. ոխնիչ ոխնիչներնե ալան.

Múzzo, a, *a.* aigre-doux, ce. Թթաւուխիտ. քաղցր եւ Թթու. * Թթուաղ. ոխնիչ.

N.

N, *sf.* duodecima lettera dell'alfabeto, e la nona delle consonanti.

Nabissáre, *va.* abîmer. 2. détruire. յանդունդս յուզարկիլ. 2. քանդել. ոչորե իմնե. 2. եղծանե.
— *vn.* se fâcher. զայրանալ. ե-ղնչանե.

Nabisso, *sm.* abîme, enfer, m. 2. lutin, diablotin, méchant enfant, m. անդունդք. դժոխք. 2. խեղ. մանուկ չար. կիշտոյ. ճիշխնիչ. 2. լեյնան ե-ոչորնե.

Nábilo, *sm.* harpe, f. տաւիղ. նաբեր. լնիչ.

Nácchera, *sf.* timbale, f. 2. cliquette, f. 3. nacre, f. Թմբուկ հնձելագործաց. * գոս. 2. բամբիռն փայտակաց. 3. գաղտակաբ, խեցի մարգարտոյ. պ-ոսոս. ոխոս. ոնոխոսոց. նաներնե. 2. ոչոսոս. ոնոխոսոց. նաներնե. 2. լուլոսոս. 3. ոսոսոս.

Naccheréttа, *sf.* petite timbale, f. փոքրիկ թմբուկ. ոխոլնոս ոխոս.

Nacchérino, *sm.* timbalier, m. 2. joli enfant, m. jolie petite bête, f. Թմբկաշար. 2. մանուկ գեղեցիկ. նոյ գեղեցիկ. ոխոսոնե. նոնոսոլնիչ. 2. ի-ուլ ըշոսոլ նոխոսոնե հասչան նոխոլոչոս. 3. ո. Naccheretta.

Naccheróne, *sm.* grosse timbale, f. Թմբուկ մեծ. ոխոսոնե ոխոսոսոց.

Nádir, *sm.* (t. d'astr.) nadir, m. ներքին կէտ. * առ գլխոյս. ներ-ներքեւ-ոխոս.

Náfta, *sf.* naphte, f. նաւթ. նեղբի նեղբի նոչնե.

Najáde, *sf.* naïade, f. յաշտակաս արբեսաց. Տարու գետաց. գետոց նիմֆեներն. լոյ հոսնիչ.

Nanerello, *sm.* petit nain, m. Թզուկ մանուկ. * գամաճ. ճլուկ չշոսոչ.

Nánfa, *sf.* eau de fleur d'oranger, f. Ջուր ծաղկանց նարնջենեաց. ոխնիչ ոսոչոս.

Náno, *sm.* nain, m. կարճ Համակաս. Թզուկ. * գամաճ. ճլուկ. գ-ոսոչոս.

Napéa, *sf.* napée, f. Տարուն Հովհաց եւ գալաց. չաշտակաս մարգաց. ծ-ոլոչ ճնոնիչներն. ոսոչոսոչ հոսոչոս.

Nápo, *sm.* navet, m. չաղգամ. ոխոլամ.

Náppa, *sf.* houppe, cocarde, f. Ծոպք. փնջաստրք. ի-ոսոչոսոչ.

Nappína, *sf.* gland, m. վերկաստրք Ճաքամանդաբք. Ծոպք. ի-ոսոչոսոչոսոչ ոսոչոսոչ. ի-ոսոչոսոչ.

Nápo, *sm.* verre, m. coupe, f. 2. bassin, m. բաժակ. 2. կոնք. ի-ոսոչ. 2. ի-ոխոչ.

Narciso, *sm.* narcisse, m (fleur.) Նարգիս. ոխոչիս.

Narcótico, a, *a.* narcotique, soporifique. քնացնոս. Թմրեցուցիչ (դեղ). ոսոչոսոչոսոչ ոսոչոսոչ. ոսոչոսոչ ոխոչիչեներ.

Nárdo, *sm.* nard, m. Նարդոս. ոխոչոսոչ. ոխոչ ոխոչ ոսոչոսոչ.

Náre, *sf. pl.* les narines, f. pl. անչք. **Nári**, ոնդունքք. բիլք. գ-ոսոչոսոչ. գ-ոսոչոսոչ

Narici, ի-ոխոչիչ. ոխոչ.

Narragióne, *sf.* narration, f. պատմութիւն.

Narraménto, *sm.* ի-ոխոչիչութիւն. վէպ. ոխոչ. ոխոչոսոչոսոչ ոսոչոսոչ.

Narrare, *va.* narrer, conter. պատմել. վիպել. ոխոչ. ոխոչոսոչ. բիլնչոսոչ իմնե.

Narratíva, *sf.* narration, f. պատմութիւն. ոխոչոսոչոսոչ.

Narrativo, a, *a.* narratif, ve. պատմական. ոխոչոսոչոսոչ ոսոչոսոչ.

Narratóre, trice, *s.* conteur, se. պատմիչ. պատմագիր. վիպագիր. բ-ուիչ. ոխոչոսոչոսոչոսոչ.

Narrazióne, *sf.* narration, f. պատմութիւն. վէպ. ոխոչ. ոխոչոսոչ. բիլնչոսոչ.

Narvale, *sm.* narval, m. միհիջիրտ. Տոմս. միամանի. ոխոչոսոչ ներնիչոսոչ. ոխոչիլ ոսոչոսոչ.

Nasále, a, *a.* nasal, e. անգաս. անգական (դիր). ոսոչոսոչոսոչ ոխոչ ոսոչոսոչոսոչ (ոսոչ) (ոսոչ) ոսոչոսոչ.
— *sm.* partie du casque qui couvre le nez, f. 2. errhine, m. մասն զրահիյ ծածկիչ անգաց. 2. անգանց ծոց. ոսոչոսոչ ոսոչոսոչոսոչ. 2. ոսոչ ի-ոսոչ.

Nasáre, *va.* flairer. Տոտոտել. ի-օճ-ոսոչոսոչ.

Nasáta, *sf.* coup de nez, m. 2. rebuffade, f. affront, m. Տոտոտ անգաց. 2. մերժանիչ կտտմբանաբք. ոսոչոսոչոսոչոսոչ. ի-ոսոչ ոխոչ իւ ծ-ոլնչ.

Nascénte, a. naissant, e. որ ծնանի. նորաբոյս. ոխոչ ոսոչոսոչ. հնոչ ոսոչոսոչ օլան. ծ-ոլոչ ոսոչոսոչ.

Nascénza, *sf.* naissance, f. 2. tumeur, enflure, f. ծնունդ. 2. պատուճ. պայոյ.

խազատպատ · փոշոտ · վիշտ-սիրի · հեվեփ · 2 · չէլ · խոհրտ ·

Nàscere, *vn. naître. 2. sortir, pousser, paraître. 3. se lever (en parlant du soleil). 4. naître, prendre sa source, sourdre. 5. arriver, se faire, s'ensuivre.* Ծնանել · ի լոյս գալ · 2 · ելանել · ծագել · երեւել · 3 · ծագել արեւու · 4 · բղխել · ելանել · 5 · լինել · գեպ լինել · պատահ · պատահար լինել · ինկնել · 2 · ընկճուիլ · պատահար լինել · ինկնել · 3 · ինն պղտիկ · 4 · պատ լինել · 5 · պատ լինել ·

Nasciménto, *sm. naissance, f. 2. condition, extraction, f.* Ծնունդ · 2 · ցեղ · սորմ · սիրիկ · պղտիկ · պղտու · 2 · ալ · ալ · ծագ · պատ ·

Nàscita, *sf. naissance, f.* Ծնունդ · օր Ծնելու · գոյ · պղտիկ · հեվեփ · պղտիկ · ին · 2 · v. Nascito.

Nàscito, *sm. horoscope,* m. ախտարք · քարգեսնիթիւն · վերաբերեալ · ի · ախտեր ·

Nascóndere, *va. cacher, couvrir.* Թաքուցանել · Ծածկել · ասելի · ինչելեր · ծարկել ·

Nascondíglio, *sm. cachette, f.* Թաքստոց · տեղի Թաքստելու · Թաքստոց · ասելին · ճած ինչ ·

— delle fiere, *repaire,* m. *tanière, f. tapir,* m. քարոց · ին · ինալ · ինսիկ ·

Nascondiménto, *sm. action de cacher, f. 2. cachette, f.* Ծածկիլի · Ծածկութիւն · 2 · Թաքստոց · Թաքստոց · ասելին · ծարկիլ · 2 · ինչելեկիլեր ·

Nascosamènte, *av. en cachette.* ի Ծածուկ · գաղտուկ · ինչելին · ասելին ·

Nascoso, ‖a, *a. caché, e.* Ծածուկ · գաղտնի ·

Nascósto ‖ *avverbio,* m. ինչելի · ասելին ·

Nasello, *sm. petit nez, m. 2. celui qui a un petit nez. 3. merlan,* m. *4. auberon,* m. ունչ փոքրիկ · 2 · որ փոքրիկ են ունչը կարճունչ · 3 · ձուկին մին ծոմու · 4 · մանր ինչ երկաթի ի գանազանի · պատ · ասելին · 2 · պատ · պղտու · 3 · պղ · ասելին գոտեղէ · 4 · ինչ · պատ · պղտու · ասելին ·

Náso, *sm. nez,* m. ունչ · քրիմ · անգունչ · 2 · ցանկ նասուն · գոտ · ինչ · 2 · ին գոտ · ասելին · ասելին ·

Nasóne, ‖*sm. gros nez,* m. ունչ մեծ · պեծ · ասելին ·

Nasórre, ‖*sm.* ասելին ·

Naspo, *sm. devidoir,* m. *(vieux mot) * coupeau. * dévidoir. (Ճեպ · ասելին) · ասելի ·*

Nassa, *sf. nasse, f. 2. piole, f. gargouillette.* Ասելի · ասելի · 2 · պղտակ · չիչ փոքրիկ · գոտ · ին · ինալ · 2 · ին · ասելին · չէչ ·

Nasso, *sm. (albero) if,* m. *yeuse, f.* տեղի · Ծառ ինչ · գոտ · ասելին ·

Nastrájo, *sm. rubanier,* m. գործիչ ժապաւէնի · չէրինիկ · ինչելեկիլ ·

Nastriera, *sf. nœud de ruban,* m. *2. boîte à rubans, f. (bijoux, vêtements) à mettre les rubans. 3. métier à mettre les rubans.* ասելի ժապաւէնայ · ինչելեկ ինչ · ասելին · 2 · ինչելեկ · չէրինիկ · ասելին · 2 · ինչելեկ · չէրինիկ · ասելին ·

Nástro, *sm. ruban, galon, tissu,* m. *2. lame, plaque,* f. ժապաւէն · Ծոպ · վերնապոպ · 2 · ինչելեկ · կոմած · ասելիակ (ինչելեկի) · չէրինիկ · գոտիկ · 2 · ինչելեկ · ասելին · 2 · ինչելեկ · ասելին · ինչելեկ · 2 · ինչելեկ · ասելին · ինչելեկ · 2 · ինչելեկ · ասելին · ինչելեկ

գործ անգամիր. Բառիվ. ըստ. հոմանիշներ. 2. Բառդալ գիտելիքին. 3. Նոր-հրկել աշխատելիքին. Բառվերին ուշ էլ չի կարողանում էկլուծ. 4. ոգի, ոգեշնչում. 5. ուշադրություն. — a. naturel, le. բնական. բնական. բնական. ընդունված. 2. բնական. անարուեստական. անկաշկանդ. 3. անխառն. անձնական. 4. բնական. չարհնարավոր, պատճառական (արդի). Բառդ. ըստ. ուշ. Բառ. 2. Բառդ. ոճաբանություն. Բառվերին գործածություն. 3. ուշադրություն. — s. m. բնական մարդ. Բառդ. ուշադրություն. — adv. բնականաբար. Բառդ. ուշադրություն. 3. անխառն. անձնական. 4. բնական. չարհնարավոր, պատճառական (արդի). Բառդ. ըստ. ուշ. Բառ. 2. Բառդ. ոճաբանություն. Բառվերին գործածություն. 3. ուշադրություն. — s. m. բնական մարդ. Բառդ. ուշադրություն. Բառվերին գործածություն. 3. ուշադրություն. — adv. բնականաբար. Բառդ. ուշադր

Navicellàta, *sf.* batelée, navée, f. Նաւակի մի. բնան մըոյ Նաւակի. ալբ ի-ուլբ եր-ի-. -ալբ ի-ուլբ ալ-ուլ-ուս-.

Navicello, *sm.* bateau, m. nacelle, f. Նաւակ. կոբ. ի-ուլբ. ձկնաձև. պավ-էռնէլբ.

Navichière, *sm.* nautonnier, m. Նաւավար. Նաւատիրոջ. ի-ուլբ ալ-ուլ-ուս-. -ալբ ի-ուլբ. լիմնի.

Navigabile, ecc. *v.* Navicabile, ecc.

Navigio, *sm.* navire, m. Նաւ. լայա. լեռն. ձկնալբ. -ալբ ի-ուլբ.

Naviglio, *sm.* flotte, f. 2. navire, m. Նաւատ-

Navfle, *sm.* armée naval, f. Նաւատ-

Navilio, *sm.* navigation, f. Նաւատ-

Navile, *a.* naval, e. maritime. Նաւական. Նաւային. -ալբ ի-ուլբ ալ-ուլ-ուս-. -ալբ ի-ուլբ ալ-ուլ-ուս-. պաշբ.

Navolo, *sm.* naufrage, fret, m. վարձք, գին Նաւու. -ալբ ի-ուլբ ալ-ուլ-ուս-. Նաւվէլ.

Navone, *sm.* navet, m. 2. fig. lourdaud, m. չաղ-ամ Նաւ երկար. 2. խոմ-ամ. ի-ուլբ Նաւ-ուլ-ուս-. -ալբ ի-ուլբ ալ-ուլ-ուս-.

Nazionale, *a.* national, e. ազգական. ազգային. -ալբ ի-ուլբ ալ-ուլ-ուս-. -ալբ ի-ուլբ ալ-ուլ-ուս-. -ալբ ի-ուլբ ալ-ուլ-ուս-

Negligéto, a, *a.* négligé, oublié, *e.* ի մոռացօնս անկեալ. բնիկիցի եղեալ. ասանոց-ուսեալ. դարձեալ.

Negligeióne, *sf.* négligence, f. անուշադրութիւն. անշեղամտութիւն. հոգեթողուածք. խմոյ.

Negligentáre, *va.* négliger. անփոյթ առնել. յանշեղս լինել. հոգեթողուել զբան. գայս ինձ անփոյթ.

Negligénte, *a.* négligent, *e.* անշեղ. հեզգ. անփոյթ. հոգեթողուածք. խմոյ. խմոյածք.

Negligénza, *sf.* négligence, nonchalance, f. անշեղամտութիւն. անփոյթութիւն. անուշադրութիւն. հոգեթողուածք. խմոյ. խմոյածք.

Negligere, *va.* négliger. յանշեղս կալ. անտես, զանց առնել. հոգեթող զբաղած. գայս ինձ անփոյթ.

Negossa, *sf.*) verveux, m. ցանց. արձակ.

Negósso, *sm.*) ոչ. ոչեր. ոչերէ.

Negoziánte, *sm.* négociant, m. վաճառական. վաճառաւոր. առեղծուածող. գործիւն. ինչեղծող.

Negoziáre, *va.* négocier, trafiquer. 2. négocier, traiter de. 3. avoir commerce. առքուվաճառի փոխանակ առնել. վաճառաւորել. 2. խօսել. առնաել. 3. ունել ընդ. ընդհաղորդել ինչից. 2. ընդ մարդկան խօսիլ ընդ ինչ. 3. ունել ընդ.

Negoziáto, *sm.* traité, m. négociation, affaire, f. գործ. բանակցութիւն. իւ. մուրհակ. գիրախոսիք.

Negoziatóre, *sm.* négociateur, m. 2. négociant, m. գործակալ. ուսուիկ. 2. վաճառական. գործակից. իւ ինչեղծիւ. 2. գործչիւն.

Negoziazióne, *sf.* négoce, commerce, trafic, *sm.* 2. négociation, affaire, besogne, f. traité, m. առքուվաճառի փոխանակ. վաճառաւորութիւն. վաճառականութիւն. 2. իրք. արուեստ. ուսեալ վերիւ. ախտորիւ. 2. իւ. մուրհակ.

Negoziône, *sm.* affaire importante, f. իրք կարեւորք. եւ ինչ մուրհակ.

Negozióso, a, *a.* soigneux, se. attentif, ve. գործոն. վաստակաւոր. ժիր. հոմարոտ. իւր հոգեղիցիս.

Negoziúccio, *sm.* petite affaire, f. գոզգոզական գործ. ինչ մուրհակ.

Negreggiáre, *vn.* tirer sur le noir. չարխաղել. թ սեաւ. թխադոյն երեւել. ախտ. ոչխած. չարխած.

Far —, brunir, noircir. սեւացուցանել. թխացուցանել. ախտ ածել. ծխորիւն.

Negrétto, a, *a.* noiraud, e. noirâtre. թխադոյն. ախտած. խոհեր.

Negrézza, *sf.* noirceur, f. սեւութիւն. թխութիւն. ախտ ածել. ծխորիւն.

Négro, a, *a.* noir, e. 2. fig. nègre, m. 3. noir, e. sombre, sinistre. սեաւ. թուխ. մթին. 2. սեաւ. ծխոիկ. * խաւխիկ. 3. խաւոց. չարծխոր. ախտ. 2. հոգեվնաս. ծրագ. 3. ծխոր. գործոխիկ.

Negrofúmo, *sm.* noir de fumée, m. մուր. խոս.

Negrománte, *sm.* nécromancien, m. մահեղց հարցուկ. խօնարհ ինչեղծ.

Negromanzía, *sf.* nécromancie, f. մահեղց հարցուկութիւն. մահեղաշարցուած գիտութիւն. արուեստաւոյ հմայութիւն. խօնարհ ինչեղծութիւն.

Negróre, *sm.* noirceur, f. սեւութիւն. ախտ. ոչխութիւն. ծխորիւն.

Nel, (per in il), nello, negli, nei, ecc. *dans le, dans les.* ի. ի մէջ. ինչոսի. (ինչ)ոսի.

Némbo, *sm.* pluie soudaine, ondée, f. orage, m. 2. nuée, grande quantité, f. սուղ. սաքանի. ինչպիսիգեղ. մրրիկ. 2. յաւգամիութիւն. սուղաւոր. զբօս. 2. ցօղ.

Nemboso, a, *a.* orageux, se. մրրկածին. մրրկեալ. ֆրչիսաձեւ. զբօսաւ.

Némesi, *sf.* Némesis, f. 2. vengeance, f. վրէժ. սեպ զիր. 2. վրէժիմդրութիւն. նեմեսիս. 2. նեմ. նիքեսիս.

Nemichévole, *a.* terrible, cruel, te. թշնամական. անագորոյն. չարիմ. ախտիկ.

Nemico, a, *s.* ennemi, e. 2. diable, m. թշնամի. նաեւ. չարաւոգորդ. 2. դեւ. բանապարտ. ախտիմ. խոտիր. 2. չեղիոն.

— *a.* ennemi, opposé, e. հակառակ. ի թշնամի. ընդառ. ծոտէ.

Nemistà, *sf.* inimitié, f. թշնամութիւն. չարաւոգութիւն. ախտիմ. ծոտ. ախտիկ.

Nénia, *sf.* chant funèbre, m. nénies, f. pl եղգ յուզարկաւորութեան. կամ. ողբ մեռելոց. ճեռ. չ խորհիմ ոչոն ծոտէ. ծրագիրք.

Nénufar, *sm.* nénufar, m. չուշան ի գետոց. չարաճաման. * կոկոս. նէլ. ֆեր. ի ոչ. ոչ. ոչ. ոչ.

Néo, *sm.* petite tache, f. 2. fig. petit défaut, m. սպի. սպած. 2. բիծ. սակաւ ինչ թերացութիւն. պետ. 2. ի ոչ. խ ոչ ոչ ոչ.

Neófito, *sm.* néophyte, m. նորաստեղ. մանաւանդ նորաշնաւոյս. ի ոչ. ոչ. ոչ.

Nequîtà, *sf. iniquité*, f. անօրէնութիւն · ան-իրաւութիւն · ան-ի-ր. · ան-ի-ր. · ան-ի-ր.

Nequitóso, a, *a. scélérat, méchant, e.* անօրէն · ամա՛ն · նենգ է չարաչար · անօրէն ·

Nequîzia, *sf. mechanceté*, f. չարութիւն · անօրէնութիւն · ան-ի-ր. · ան-ի-ր. · ան-ի-ր.

Nerástro, a, *a. noirâtre. Il mène une vie —, il mène une vie nerástra.* մեռած գունով · անհոգ · ան-ի-ր.

Nerbáre, *va. donner des coups de nerf.* Տալ կանեփ է չարչարել · ծեծել · ի-ր. · ի-ր.

Nerbáta, *sf. coup de nerf*, m. Հարուած չարչարանք · ծեծ · ի-ր.

Nérbo, *sm. nerf de bœuf*, m. չարչար · ծեծ · ի-ր. · ի-ր. *2 v.* Nervo.

Nerboróso, a, *a. nerveux, se. fort, e.* նեարդ · ի-ր.

Nerborúto, m. գաւազան · անառ. գաւազան).

Nerbóso, a. գործարան · ի-ր. · ի-ր.

Nerbúto, ի-ր.

Nerogglaménto, *sm. noirceur*, f. անհոգութիւն · ի-ր.

Nerogginte, *a. noirâtre, brun, e.* մեռած գունով · անհոգ · ի-ր. · ի-ր. · ի-ր.

Nerogginre, *va. tirer sur le noir.* Հարիւրել է սեւ · անհոգ ի-ր. · ի-ր.

Neréide, *sf. néréide*, f. Հարսն ծովու · չարչարել ծովի · ի-ր. · ի-ր.

Nerétto, a, *a. noirâtre.* Թխագոյն · փոքր մի սեւ · ի-ր. · ի-ր.

Nerézza, *sf. noirceur*, f. անհոգութիւն · ի-ր. · ի-ր.

Nericante, *va. tirant sur le noir.* Թխագոյն.

Nericcio, a, ի-ր. · ի-ր. · ի-ր.

Nério, *v.* Oleandro.

Nerita, *sf. nérite*, f. լոգալ խեղդվելու · ի-ր. · ի-ր.

Nèro, a, *a. noir, e. 2. bis. 3. basané, e. 4. obscur, e. sombre. 5. noir, e. coupable, méchant, e. 6. sale. Il a le cœur —, il a le cœur noir.* Սեւ · ի-ր. · ի-ր. *3 Il a le teint —, il a le teint noir.* Նեմ. *4. Il fait —, il fait noir.* Խաւար · ի-ր. *5 Il a le cœur —, il a le cœur noir.* Ի-ր. · ի-ր. · ի-ր. *6 Il a le visage —, il a le visage noir.* Ի-ր. · ի-ր. · ի-ր. ·

ազանդութիւն. ազա. յաւելուած. ՝ի վեր՝ի վերոյ. ՝ի վերուստ։

Nettézza, *sf.* propreté, netteté, f. 2. sincérité, pureté, intégrité. f. մաքրութիւն. յատակութիւն. 2. ամբողջութիւն. ուղղութիւն. ՝ի վերուստ. ՝ի վերոյ. ՝ի վերուստէն. ազատութիւն։

Nétto, a, *a.* propre, net, te. 2. fig. sincère, pur, e. intègre. 3. prompt, e. vite, rapide. մաքուր. յատակ. ջինի. սուրբ. 2. ամբողջ. յատակամիտ. անխորհրդակից. 3. պատրաստական. կատ. չոյս. ՝ի ներ. ՝ի ոտ. ՝ի ներոյ. 2. ազատ. ՝ի ներոյ. ՝ի վեր՝ի ՝ի ներ. 3. արագ. ՝ի ներ. 4. v. Nettamente.

Andar —, *être* exempt. ազատ, ազատարկ լինել. ազատ, ՝ի ոտ ելլել։

Far —, tromper adroitement. խաբել զոք հնարիւք. հնել ՝ի ներ ածել։

Di —, net, tout à fait. քաջ. անվրէպ. իսկ եւ իսկ. միանգամայն. ՝ի վերոյ ՝ի ներ. ՝ի ոտ. ՝ի ներոյ։

Neutrále, *v.* Neutro.

Neutralità, *sf.* neutralité, f. չմիաբանի ի կողմն ուրեք. անկողմն, անաչառն կալ. չդործելիս ՝ի ոտ ՝ի ներոյ. ՝ի ոտ ՝ի ներոյ. ՝ի ոտ ՝ի ներոյ։

Néutro, a, *a.* neutre. եւ ոչ մին. չմիանալ ի կողմն ուրեք. ար չէ ի ինչէ ուրուք կամ չպարոյ. անմիտ. անխորհ. անգործ. 2. չեզոք. անաչդի (անաչ). չպարեգական (բան). օրինաւոր. նա ՝ի ներ ՝ի ոտ. ՝ի ոտ ՝ի ներոյ. ՝ի ոտ ՝ի ներոյ։

Nevájo, *sm.* grande quantité de neige, f. յաճախութիւն ձեան. ձիւնաբերք. ՝ի ոտ ՝ի ներոյ. ՝ի ոտ ՝ի ներոյ։

Neváre, *vn.* neiger. տեղալ ձեան. ՝ի ոտ ՝ի ներոյ։

Nevato, a, *a.* rafraîchi avec de la neige. 2 couvert de neige. 3. blanc comme la neige. զովացեալ ձեամբ. 2. ձիւնաթաղալ. ձիւնաթաղ. անձեան. ձիւնապատ. ձիւնաթաղ. 3. ձիւնագոյն (անձիւն). չադրեցական (բան). օրինաւոր. նա ՝ի ներ ՝ի ոտ. ՝ի ոտ ՝ի ներոյ. ՝ի ոտ ՝ի ներոյ։

Nevázio, } *v.* Nevajo.
Nevázzo, }

Néve, *sf.* neige, f. 2. blancheur, f. ձիւն. 2. սպիտակութիւն. ՝ի ոտ. ՝ի ներ. 2. ՝ի ոտ ՝ի ներոյ։

Metter —, } neiger. տեղալ ձեան. ՝ի ոտ
Nevicáre, *vn.* } ՝ի ոտ ՝ի ներոյ։

Nevicóso, a, *a.* neigeux, se. ի ձեամբ. ձիւնաթաղ. ՝ի ոտ ՝ի ներոյ։

Nevíschia, *sf.* } petite pluie gelée, f. ձիւն.
Nevischio, *sm.* } կարկ սակաւ. ՝ի ոտ ՝ի ներոյ։

Névo, *sm.* tache sur la peau, f. նիշ. բիծ. պեճ։

Nevosità, *sf.* chute de beaucoup de neige, f. յաճախութիւն. տեղապատիճ ձեան. ՝ի ոտ. ՝ի ոտ ՝ի ներոյ։

Nevóso, a, *a.* neigeux, se. plein de neige. ձիւնաթաղ. ձիւնաճաղ. ի ձեամբ. ՝ի ոտ ՝ի ներոյ։

Nézza, *sf.* nièce, f. եղբօր կամ քրոջ դուստր. ՝ի ոտ ՝ի ներոյ. ՝ի ոտ ՝ի ներոյ. ՝ի ոտ ՝ի ներոյ։

Nibbiácclo, *sm.* gros milan, m. 2. démon, m. ցին ՝ի ոտ. 2. դեւ. ՝ի ոտ ՝ի ներոյ. 2. ՝ի ոտ ՝ի ներոյ։

Nibbio, *sm.* milan, m. 2. niais, sot, m. ցին. ՝ի ոտ. 2. խօշամիտ. ՝ի ոտ ՝ի ներոյ. 2. ՝ի ոտ ՝ի ներոյ։

Nicchia, *sf.* niche, f. 2. charge, dignité, f. խորշ, կապարք արձանաց (յորմն). 2. պատիւ. բարձ. պատուի. ՝ի ոտ ՝ի ներոյ. ՝ի ոտ ՝ի ներոյ. 2. ՝ի ոտ ՝ի ներոյ։

Nicchiamento, *sm.* repugnance, f. murmure, m. ընդդէմ ՝ի ոտ ՝ի ներոյ. ՝ի ոտ ՝ի ներոյ։

Nicchiáre, *vn.* gémir, se plaindre. 2. murmurer. 3. placer. հեծեծել. լալ. ի ոտ ՝ի ներոյ. 2. ընդդէմ դառնալ. բարձրանալ. 3. դնել. տեղի. ՝ի ոտ ՝ի ներոյ։

Nicchio, *sm.* coquille, f. 2. nature, f. ի ոտ ՝ի ներոյ. գազանական. 2. իգական անդամ. ՝ի ոտ ՝ի ներոյ. պճեղ ՝ի ոտ. 2. ՝ի ոտ ՝ի ներոյ։

Nicchiolino, *sm.* petite coquille, f. ի ոտ ՝ի ներոյ։

Niccolino, *sm.* onyx, m. ՝ի ոտ ՝ի ներոյ։

Nichétto, } ՝ի ոտ ՝ի ներոյ։
Nicchétto, }

Nicessità, *sf.* nécessité, f. ՝ի ոտ ՝ի ներոյ։

Nichilo, *sm.* neant, rien, m. ոչինչ. չէ. չգոյ. ոչ ինչ. ինչ. ՝ի ոտ ՝ի ներոյ։

Nichilità, *sf.* le neant, m. չէութիւն. չգոյութիւն. ՝ի ոտ ՝ի ներոյ։

Nico, *sm.* ennemi, m. թշնամի. հակառակորդ. ոխերիմ. ՝ի ոտ ՝ի ներոյ։

Nicoziána, *sf.* tabac, m. nicotiane, f. ծխամիթառ. ծխախոտ։

Nidáta, } *sf.* une nichée, f. բոյն մի ձագոց
Nidiata, } (թռչնոց, միջնոց). 2. ժողով. բազմութիւն. խումբ. ոք ՝ի ներ. ոք ՝ի ներ. ՝ի ոտ ՝ի ներոյ. 2. ՝ի ոտ. ՝ի ոտ ՝ի ներոյ։

Nidiace, *a.* niais, e. (թռչուն) ապուշ ի բանից. 2. անմիտ. ի խրի ի մտաց. խօշամիտ. ՝ի ոտ ՝ի ներոյ. ՝ի ոտ ՝ի ներոյ։

Nidificare, *vn.* nicher. 2. couver. 3. demeurer, se fixer. բոյնս դնել. բունել. 2. ՝ի ոտ. տալ. զգարել ի բունի. ի խրի. 3. բնականալ. զգարել. բնակել. ՝ի ոտ ՝ի ներոյ. 2. ՝ի ոտ ՝ի ներոյ. ՝ի ոտ ՝ի ներոյ։

Nídio, } *sm.* nid, m. (per gli uccelli di preda)
Nido, } *aire*, f. 2. nichée, f. les petits, m.pl. 3. lit, m. 4. demeure, habitation, f. բոյն. դազարք. 2. ձագք. բոյն մի թռչնոց. 3. անկողին. խրտիլ. 4. զգարք. բնակութիւն. կայանք. տուն. ՝ի ոտ. 2. ոք ՝ի ներոյ. ոք ՝ի ներոյ. ՝ի ոտ ՝ի ներոյ. 3. ՝ի ոտ ՝ի ներոյ. ՝ի ոտ ՝ի ներոյ. 4. ՝ի ոտ ՝ի ներոյ. ՝ի ոտ ՝ի ներոյ։

Nidóre, *sm.* odeur des œufs gâtés, f. ՀՀոտ ձուոց ապականելոյց. ՝ի ոտ ՝ի ներոյ։

Niégo, *sm.* refus, m. զլանալի. մերժումն. ՝ի ոտ ՝ի ներոյ։

Nielláre, *vn.* guillocher. գրագրել խառն, մանաւանդ գիծս (ի վերոյ ասելոյ, արծաթոյ). յեանալ գծիւք զարդարել. (ա-

ին. (ֆր.-ից ի-ռիխ-ին) տօ-լէթէր. ել տեր ել լեռէռտոր վերժե։

Niello, *sm. guillochis*, m. մանուածապատ, յեռակաղ գիծեր. հիւսք, խառնուածք գծից գործ ի խառնելոյ գծից ընդ միմեանս (տես-բնալ ի վերոյ ասկոյ. արձանագ.). (—ըն. ի-ռիխ-էի-ռիխ-ին տօ). տօ-լէթէր. ել տեր ել լեռէռտոր· լեռէռտոր խ-ռէքէլ տեր։ նաեւ· տրոպ խ-ռէքէր։

Niente, *sm. rien*, m. ոչինչ. չէ. չեմ-ոչինչ. 2· իմն· ինչ. ծօթ. հէչ· տաբէ· նէ-ին ել· տեր չէ։

— affatto, *rien du tout.* ոչինչ բնաւ· հէչ տա-լու։

Nientedimanco, } *av. néanmoins, cependant,*
Nientedimeno, } *toutefois.* հանդերձ այսու.
Nientemeno, } բայց ասկոյն· եղ. ծի-վէհ լուծ· ասէս։

Nievo, *sm. v.* Nepote.

Nigella, *sf. nielle*, f. արվեղէզ·* անիձ· կեռ-բեռ օխա· նեռէլ։

Nighittóso, a, *a. paresseux*, se. անփոյթ· ծոյլ· գործաանաց· ինհոլ· ինհոլ։

Nimbo, } *v.* Nembo, ecc.
Nimbóso, }

Nimicare, *va. hair, détester.* ատել· խորչել եւ. գարչել· ինշանամիթեամբ գեալ· պ-ռէտ չլինի· նէբենի՝ն օլնի։

Nimichévole, a, *ennemi*, e. *contraire.* ինշանա-մի· հակառակ· ընդդիմակաց· պ-ռէտ. նա-պէ· ծ-ռլս· ղշտ։

Nimicizia, *sf. inimitié*, f. ինշանամիթեան. հակառակութեան. հեռ· պ-ռէտ-լնէ· նռա-ռռէ-լնէ։

Nimico, a, *a. contraire.* հակառակ· հակա-ռակորդ· դիմակաց· ծ-ռլս· ղշտ։

— *sm. ennemi*, m. ինշանամի· ախրատ· ոսոխ· հակառակորդ· պ-ռէտ. նռա՝ն· տ-ռռ։

Nimistà, *sf. inimitié*, f. ինշանամիթեան. հա-կառակութեան· պ-ռէտ-լնէ։

Ninfa, *sf. nymphe*, f. Տաքոն· յատկական Տաքոն· շահապետ (գեաց, աղբեաց)· 2· կին գեղգեղիկ. օրիորդ չքնաղապէդ· 3· շէ-քաս, Տեղիկ որն փակեալ յիւր պատանու-հւոյն· հ-ռէ հ-ռէ ծէշէ· գինեին· ֆերէ· 2· ֆէռ ֆերէ-ռէ-ռ, ֆերէ-ռ-ռ· 3· դռռ-ռէ· ֆէշ-ռէ-ռ-ռ ֆէ-ռ-ռ։

Ninfea, *sf. nenufar*, m. յուշան ի գետագր· Տաքոնատաման· * կոկոն· նէռ-ֆեր· նէ-ռէֆեր· ի-ռէ-ֆեր ռէ-ռէ· ի-ռէ· ռռ-ռէ։

Ninferno, *sm. l'enfer*, m. գժոխք· ճ-ռէ-ռէ-ռ։

Ninfetta, *sf. petite nymphe, jolie personne*, f. կին բարեկազմ· օրիորդ չքնաղապէդ· ֆէռ ֆերէ-ռ։

Ninna, *sf. dodo*, m. 2. *pouponne*, f. երգ· մրմնջիլք ի նորիցդ ցանկալ զմանուկ·* օրօր· 2· աղջիկ մատաղ· գեր· նէռէ՝ն· 2· ի-ռ-ռ տ-ռլ-ռ-ռ ռռ-ռէ։

Ninnare, *va. bercer en chantant.* երգել· մրմնջել ի նորիցդ ցանկալ զմանուկն· շար-ժել զբրօցն· * օրօրել· նէռէ՝ն ռռ-ռ-ռ-ռ· տ-ռ-ռ· ռ-ռ ռռ-ռ-ռ։

Ninnerélla, *sf. chansonnette de berceuse, chanson pour endormir les enfants*, f. մրմնջիլք, երգ նորիցդ ցանկալ զմանուկս· * օրօր· նէռէ՝ն։

Ninnoláre, *vn. lanterner.* ժամանակ-ռա· լի-ռել· ի գործ չանալ· ռ-ռէ-ռ-ռ ի-ռ ռ-ռ-ռ· ռ-ռ-ռ-ռ ի-ռ-ռ։

Ninnolo, *sm. bagatelle, chose de rien*, f. մանր, չգործ իրք· ոչ, տ-ռ չէ· ծ-ռ-ռ-ռ։

Nipóte, *v.* Nepote.

Niquità, *sf. iniquité*, f. չարութիւն· ապի-բաստութիւն· ֆէ-ռ-ռ· տ-ռ-ռ-ռ։

Niquitóso, a, *a. furieux*, se. *emporté*, e. չար· ապիրատ· անագորոյն· գ-ռ-ռ-ռ· տ-ռ-ռ-ռ ռ-ռ-ռ։

Niscondere, *v.* Nascondere.

Nissuno, *v.* Nessuno.

Nitido, a, *a. propre, clair, luisant*, e. փայ-լուն· յասակ· ջինջ· ե-ռ-ռ-ռ· ե-ռ· ի-ռ-ռ-ռ· ռ-ռ-ռ։

Nitóre, *sm. netteté, clarté, propreté*, f. պայծառութիւն· փայլուն· յասակութիւն· ի-ռ-ռ-ռ· ե-ռ-ռ-ռ· ե-ռ-ռ-ռ ռ-ռ-ռ։

Nitráto, *sm. nitrate*, m. բորակի ազ· բորակի ի-ռ-ռ-ռ-ռ ազ· ի-ռ-ռ-ռ-ռ ռ-ռ-ռ-ռ· ռ-ռ-ռ-ռ ռ-ռ։

Nitrénte, a. *hennissant*, e. վխնոզ· տ-ռ-ռ-ռ։

Nitrico, a, *a. nitrique.* բորակի· ի-ռ-ռ-ռ-ռ-ռ ռ-ռ-ռ-ռ։

Nitrire, *vn. hennir.* վխնոլ· խնդալ· տ-ռ-ռ-ռ։

Nitrito, *sm. hennissement*, m. 2. *nitrite*, f. վխնիւն· խնդիւն· 2· ազ բորակական ի-ռ-ռ-ռ-ռ-ռ ռ-ռ-ռ-ռ· 2· ե-ռ-ռ-ռ ռ-ռ-ռ-ռ ռ-ռ-ռ։

Nitritóre, *sm. qui hennit souvent*, m. որ առ-ռ առ-ռ վխնէ· վխնոզ· ռ-ռ-ռ· ռ-ռ-ռ-ռ (ռ-ռ-ռ-ռ)։

Nitro, *sm. nitre*, m. բորակ· ի-ռ-ռ-ռ-ռ-ռ ի-ռ-ռ-ռ-ռ ռ-ռ-ռ-ռ։

Nitroso, a, *a. nitreux*, se. բորակական· լի բորակաս· ի-ռ-ռ-ռ-ռ-ռ ռ-ռ-ռ-ռ։

Nitticoráce, *sm. bihoreau*, m. Տաւապաոիր· ի-ռ-ռ ե-ռ-ռ-ռ։

Niúno, *v.* Nessuno.

No, *av. non.* ոչ· ոչ բնաւ· ծօթ· ի-ռ-ռ· ռ-ռ-ռ։

Dir di —, *refuser, nier.* զանձագ· ժխտել· ի-ռ-ռ ի-ռ-ռ· ծօթ տ-ռ-ռ։

Nóbile, a. *noble.* 2. *magnanime, généreux*, se. 3. *signalé, e. remarquable.* ազնիւ· ազ-նականն· ե-ռ-ռ-ռ· ազատ· ասպանիկ· 2· ազնականի· ժ-ռ-ռ-ռ-ռ· ազատ· 3· քաշա-նուն· Տրամադ· նշանաւոր· ռ-ռ-ռ-ռ ռ-ռ-ռ-ռ· ռ-ռ-ռ-ռ· ռ-ռ-ռ-ռ· 2· ռ-ռ-ռ· ռ-ռ-ռ-ռ· ռ-ռ-ռ-ռ· ռ-ռ-ռ-ռ· 3· ռ-ռ-ռ-ռ։

Nobilità, *sf. noblesse*, f. ազնականութիւն· փառաւորութիւն· ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ ռ-ռ-ռ-ռ ռ-ռ-ռ-ռ· ռ-ռ-ռ-ռ։

Nobilitáre, *va. ennoblir.* փառաւորել· յատա-կութիւն· չադնականութիւն Տանել· ի-ռ-ռ-ռ ռ-ռ-ռ-ռ· ռ-ռ-ռ-ռ ռ-ռ-ռ-ռ· ռ-ռ-ռ-ռ ռ-ռ-ռ-ռ։

Nobilitársi, *vp. s'illustrer, se rendre illustre.* փառաւոր լինել· պայծառանալ· յոտ ել ռ-ռ-ռ-ռ ռ-ռ-ռ-ռ· ռ-ռ-ռ-ռ ռ-ռ-ռ-ռ· ռ-ռ-ռ-ռ ռ-ռ-ռ-ռ ռ-ռ-ռ-ռ։

Nobilmente, *av. noblement. 2. généreusement.* ազնականաբար· չքնաղապէ՛ս· 2· մեծանձնութեամբ· առատաբար· ի-ռ-ռ

ն-ի-ո-ի էւէ. էւէեթ էւէ. էւօգնի էւէ. 2. հեռեզրուի-ի էւէ. է-ա-ն-հեռի էւէ.

Nobilità, *sf.* noblesse, f. 4. noblesse, grandeur d'âme, libéralité, f. 5. noblesse, f. corps des hommes de qualité, m. ազնուաբնութիւն. ազնուականութիւն. ազատութիւն. ազնուութիւն. փառաւորութիւն. 2. առատաձեռնութիւն. բարձրանկութիւն (խորշոմից, բանից, դեղից). 3. լաւութիւն. ամբողջութիւն. 4. մեծանձնութիւն. ազատութիւն. 5. մեծութիւն. ազատութիւն. ազատբարար. էւէեթեթեի-ո-ուէւէ-ո-ի-ի-ի. էւէեթեթեի-ի. ո-ա-ն-ի. հո-ո-ա-ի. 2. հ-ի-ն-ո-ո-ի-ի. ո-ո-ո-ն-ի. 3. ի-ո-ն-ի-ի. ի-ո-ի-ի. է-ո-ի-ի-ի. ի-ո-ի-ի-ի. ի-ի-ի-ի-ի. ի-ի-ի-ի-ի. 4. ի-ո-ի-ի-ի. ի-ի-ի-ի-ի. ի-ի-ի-ի-ի. 5. ի-ի-ի-ի-ի. ի-ի-ի-ի-ի. ի-ի-ի-ի-ի

Noléggio, *sm. affrètement*, *noliss*ement, m. *վարձել ի վրա. Նաւուն բեռ տալ, ի-ռնել.*

Nólo, *sm. fret*, *noliss*, m. *2. ce que l'on paie pour le louage*, *louage*, m. *վարձելի գին. գին, վարձ. Նաւու. 2. վարձ. գին. Նաւլուն. Նաւլ. 2. վճռ. հատ.*

Nomaccio, *sm. vilain nom*, m. *անուն վատաբանական. վատ անուն. ղեր նաւ. ֆեհ նա ա-ց.*

Nomade, *a. nomade*, *errant*, *e. արօտական. վարչակ. թափառական. ի-ուղեր եւլի. գերուելի.*

Nomare, *va. nommer. անուանել. ա-ց ճշմարիտ լաւագոյնին.*

Nome, *sm. nom*, m. *2. renom*, m. *3. titre*, m. *qualité*, f. *4. mot*, m. *5. signal de la bataille*, m. *անուն. 2. անուն. համբաւ. հռչակ. 3. անուն. յորդորիչ. երեւոյթ. կերպարանք. 4. բան, ոչինչ զօրականաց (Տանելիցդ գիմանան). 5. ոչինչ պատերազմի. ա-ց. ի-ոյ. Նաւ. 2. Նաւ. լաւ. ի-ուերեվերին. 3. ի-ոյ. լսելագ. ի-ոյն. ի-ելին. 4. ի-ոյ. ի-ելիցն հռչակաւորին. 5. ի-ելոյ ի-ելոյ.*

Per — di, *à titre de, pour. ի պատճառս կերպարանաց. ի-ելն. ի-ով. ի-ելոյն ի-ելոյ.*

A, in mio —, *en mon nom. յանուն իմ. ըստ իմ. ի-ելոյ ի-ոյ-ելոյ. ի-ելոյ ի-ելոյ.*

Nomenclatóre, *sm. nomenclateur*, m. *յաւնանուն. Տանուտիր. անուանագիտ. (Տանուտիրացու). 2. անուանագիտ. ի-անուանագիր. կարգել զոգնական անուանց (գիտութեան իրից). ծնօղ գրոց. ի-ոյն ի-ելոյն ի-ելոյն. ի-ոյ-ոյ-ոյն ի-ելոյ. Նաւ. 2. ի-ոյ ի-ելոյն ի-ոյ-ոյ-ոյն. Նաւ. 2. ի-ոյ ի-ելոյն ի-ոյ-ոյ-ոյն.*

Nomenclatúra, *sf. nomenclature*, f. *անուանագրութիւն. Տանուտիրութիւն անուանց (գիտութեան իրից). ի-ելոյ-ելոյ. ի-ոյ-ոյ-ոյն ի-ոյ-ոյ-ոյն.*

Nómina, *sf. nomination*, f. *անուանելիք. կարգումն. ընտրութիւն. իրաւունք ընտրելոյ զոք ի պատուոյ իրոյ. ի-ելիցն Նաւ-ոյ. Նաւ. Նաւ-ոյ ի-ոյն. Նաւ ի-ոյն ի-ոյ-ոյ-ոյ.*

Nominánza, *sf. nom*, *renom*, m. *reputation*, f. *անուն. համբաւ. Նաւ. լաւ.*

Nominare, *va. nommer. անուանել. կոչել յանուանէ. 2. անուն դնել. անուանել. 3. կարգել. ընտրել. որոշել. ի-ոյ-ոյ. ի-ոյ ի-ելոյ. 2. ա-ց ճշմարիտ. ի-ելոյ ի-ոյ-ոյ. 3. ի-ոյն, Նաւ-ոյ, ի-ելոյ ի-ոյ-ոյ.*

— alcuno pel suo nome, *dire à qn. son fait. ի-ոյ ի-ելոյ. ի-ոյ-ոյ-ոյ.*

Nominatamente, *av. chacun par son nom. 2. nommément. յանուն յանուանէ. մի ըստ միոջէ. 2. առանձինն. Տանուտիրաբար. առանձնապէս. * գլխաւորապէս. ա-ոյ ոյ-ելոյ ի-ոյ. ի-ոյ ի-ելոյ ի-ոյ-ոյ. ի-ոյ-ոյ-ոյ. ի-ոյ-ոյ-ոյ.*

Nominativo, *sm. nominatif*, m. *ոգեղական. անուանական. պէտ ի-ելոյ.*

Nominato, *a. a. nommé*, *e. 2. renommé*, *e. célèbre. անուանեալ. 2. անուանի. հռչակաւոր. ի-ելոյ-ոյ. 2. Նաւ-ոյ.*

Nominatore, *sm. qui donne un nom*, m. *2. nominateur*, m. *անուանագիր. 2. որոշիչ. ընտրող. ա-ոյ ի-ելոյն. ի-ոյ-ոյն. 2. ի-ելոյ ի-ոյ-ոյն.*

Nominazióne, *sf. nomination*, f. *անուանումն. կոչումն. յորդորիչք. ա-ց ի-ոյ. ի-ելոյն. 2. v.* Nomina. *3. v.* Nominanza.

Nomisma, *sm. médaille*, f. *պատկերագիր. ի-ելոյն ի-ոյ-ոյն. v.* Medaglia.

Non, *av. non. 2. ne. ոչ. յ. ես ոչ. 2. մի՛. ոչ. ի-ոյ. ի-ոյ. 2. (ի-ել)ի-ե. ի-ոյ.*

— che, *non-seulement. 2. et, aussi, de même. ոչ միայն. 2. Նա եւ. այլ եւ. եւս. ի-ելոյ. Նաւ-ոյ. ի-ոյ. 2. (ի-ել) ոյ. ի-ել.*

— che altro, *au moins. գէթ. գոնէ. ի-ոյ.*

Nona, *sf. none*, f. *ինն երորդ ժամ. ժամ ինն երորդ պաշտամանն Հոռմոց ի-ոյ.*

Nonagenário, a, *a. nonagénaire. ինն ամեայ. ինն ամեան. ոգեղական ի-ելոյ. ի-ելոյ-ելոյ.*

Noncorrispondénza, *sf. disproportion*, f. *2. défaut*, m. *անհամեմատութիւն. չհամաապատասխան. 2. ի-ելոյ. ի-ոյ-ոյ. ի-ոյ-ոյ-ոյ. ի-ոյ-ոյ-ոյ. ի-ոյ-ոյ-ոյ. ի-ոյ-ոյ-ոյ. ի-ոյ-ոյ-ոյ.*

Noncurante, *a. nonchalant*, *e. qui méprise. անհոգ. անփոյթ. հանգիստ. ի-ոյ-ոյ. ի-ոյ-ոյ. ի-ոյ-ոյ.*

Noncuranza, *sf. nonchalance*, *insouciance*, f. *անհոգութիւն. անփոյթութիւն. հանգիստութիւն. ի-ելոյ-ելոյ. ի-ոյ-ոյ-ոյ.*

Nondimanco,) *av. cependant*, *toutefois*, *neanmoins*,) *ոչ-ոյ. ի-ոյ-ոյ. ի-ոյ-ոյ. ի-ոյ-ոյ.*

Nondimeno,) *ոչ-ոյ. ի-ոյ-ոյ. ի-ոյ-ոյ. ի-ոյ-ոյ.*

Nondormire, *sm. insomnie*, f. *անքնութիւն (ի-ոյ-ոյ-ոյ). (ի-ոյ-ոյ-ոյ

Nord, *v.* Nort.

Norma, *sf.* (squadra) équerre, f. 2. modèle, m. règle, f. անկիւնաչափ · քանոն · կարճանձեռան · 2 · օրինակ · կաղապար · կարգ · նմոյշ · կնճռոտ · 2 · կանոն · չափաւոր.

Nort,) *sm. nord, septentrion*, m. հիւսիս.

Norte,) հիւսիսակողմ · 2 · հիւսիսի · լեռնալեր · ծառուտ · 2 · հիւսիսեայ · կերտուած.

Nósco, *avec nous.* գնդ. մեզ · մեզ հանդերձ · պնդեմ ինձ · պնդեմք զմեզ.

Nosografía, *sf. nosographie*, f. ախտագրութիւն · Տառ. հիւանդութեանց · վարժ եմ բռնել.

Nostalgia, *sf. nostalgie*, f. կարօտութիւն, անձնակ հայրենի գաւառին · վշտանք տեղւոյ · ինս տրտմեմ.

Nostrále, *a. de notre pays.* (տոհմական) · համաշխարհական · մեր · պնդեմք պետեի օրն.

Nostralmente, *av. à la mode de notre pays.* քան սովորութիւն աշխարհիս մերոյ · քան մերում ձեւոյս · պնդեմ · ծարաւեցուսըն տոհմին իմոյ.

Nóstro, *a, a. poss. notre.* մեր · պնդեմ.

— *sm. le nôtre, les nôtres.* ինչ մեր · մերն · մերոց · ընտանիք մեր · պնդեմն · համբուրս գնացեալ · պնդեմն.

Nóta, *sf. note*, f. 4. *voix*, f. 5. *tache, note d'infamie*, f. գիր · գիրացուսական · գիրք գիւտասեաց · նշանակ · Տասիր · 2 · ձանաձիք ամենի հարեւանց · 3. նշանագրութիւն, նշանագիրք երաժշտական · նոտա · 4. նայն, բարբառ · բառք · 5 · վատ անուն · բիծ · ձանականիք · Խոտեր · բառերիս · հնուս · պնդեմիս · ըստ · Տասիր · հոգեմ · 3 · պնդեմիս գիշերապահ · համերի նիշեր · խորհ · 4 · պնդ · սկսա · պնդեմ · 5 · բնականութիւն · պնդեմնակ · պնդեմ տոհմական · ըստ նշանակաց.

A note chiare, *clairement.* յայտնապես · ի հիւանդութիւն · ասելիքդ.

Notábile, *a. notable, remarquable.* նշանաւոր · երեւելի · մեծ · պնդեմ · պնդեմ պատկեր պնդեմ · ասքս.

— *sm. mot, sentence remarquable.* երեւելի, նշանաւոր իրք · բառք արժանի յիշատակաց · պնդեմ, գիտելիս նիշան · սիրտ.

Notabilmente, *av. évidemment, notablement.* յայտնական, նշանաւոր իմն օրինակս · յայտնապես · ի ձանակս · ինչպէս երեւելիս · պնդեմ պէտ ըստ · ասելիքդ պնդեմ · գիտելիս նիշան · սիրտ.

Notajo, *sm. notaire*, m. գիր · նոտարագիր · առձեռնակ գիր · ատենագրիր · պնդեմ · հաշիւն պնդեմն · գիտելիքս · ինչ.

Notajuólo,) *sm. mauvais notaire*, m. անգիր.

Notajúzzo,) *sm.* գիր · խոխոտագիր · անգիր պնդեմ.

Notamento, *sm. action de nager*, f. լողք · լոգանք · ինքնին · ասելիքդ.

Notándo, *a, a. notable.* նշանաւոր · երեւելի · ձան · պնդեմ · պնդեմ · ասքս.

Notantemente, *av. notamment.* յայտնապես · յանուանէ · առանձինն · ի ձանակս գրագրաց · պնդեմ.

Notáre, *va. noter, coter.* 2. *remarquer, observer.* 3. *noter d'infamie.* 4. *chanter.* նշանակել · ընդ գրով արկանել · 2 · միտ դնել · գիտել · նշմարել · ի մտի ունել · 3 · բիծ դնել · առակել · 4 · երգել · նուագել քան նշանաւորացն երգեցկաց · Նշանակեմ · տեղ ինչոյ նշանակ · պնդեմ · 2 · գիտելիք ծանուցանել · պնդեմ · 3 · տալ գրագիր · ընկալ ինչոյ · 4 · նուագ իւր կատարել — *vn. nager.* 2. *flotter.* լոգալ · ի միում անկանել · 2 · ծփել · կալ ի մէջտեղ · երերել · տատանել · նշանակ · պնդեմ · 2 · ինչ ինչոյ նշանակ · պնդեմ · ասելիքդ · ընկալ ինչոյ.

Notaría, *sf.* (charge de notaire, f. նոտարիատ, *sm.*) riat, m. գրագիր · պաշտօն գրագիր · պնդեմ · հաշիւն պնդեմն.

Notário, *sm. notaire*, m. նոտարագիր · գրագիր · ատենագրիր · պնդեմ · հաշիւն պնդեմն.

Notatójo, *sm. vésicule aérienne*, f. փամփուշտ օդային (ի վերի հիմնոյ) · (ղալեզ ծովային) · ինչ · ինչ · ասելիքդ · ընկալ ինչոյ.

Notatóre, *sm. nageur*, m. գուզակ · լոգակ · ինքնին · ինքնին · ասելիքդ · ընկալ ինչոյ.

Notatúra, *sf. action de nager*, f. լոգալն · լոգք · ինքնին · ասելիքդ · ընկալ ինչոյ.

Noterélla, *sf. petite note*, f. համառօտ տեղեկութիւն · հաշիւնոյ · հաշիւն · ասելիքդ · ընկալ ինչոյ.

Noteria, *v.* Notaría.

Notévole, *a. notable.* նշանաւոր · հայտնապես · ձան · պնդեմ · պնդեմ · ասքս.

Notificamento, *sf. notification*, f. ծանուցումն · յայտնապարտութիւն · տեղեկութիւն · խոսք · ինչոյ · ինչոյ.

Notificare, *va. notifier.* ծանուցանել · նշանակել · զոյզ տալ · խոսք ընդ ինչոյ · պնդեմ ինչոյ.

Notificazióne, *sf. notification*, f. ազդարարութիւն · զոյզք · տեղեկութիւն · խոսք · պնդեմ.

Notízia, *sf. notice, connaissance*, f. տեղեկութիւն · գիտութիւն · զոյզք · պատգամ · պնդեմ · ասելիքդ · խոսք.

Nóto, *sm. vent du sud*, m. հարաւ · հողմ հարաւոյ · ընդ · նոտոս.

— *a, a. connu, e. Dantesque.* ծանօթ · ծանօթական · յայտնի · գուշակաւոր · պնդեմ · ասելիքդ · պնդեմ · պնդեմ.

Notóla, *sf. petite remarque, petite note*, f. նշանաւոր տեղեկութիւն · կարճառօտ նշանակ · հաշիւնոյ · ինչոյ · ասելիքդ · պնդեմ.

Notomía, *ecc. v.* Anatomía, *ecc.*

Notoriamente, *av. notoirement, évidemment.* հրապարակաւ · յայտնապես · ասելիքդ · պնդեմ · պնդեմ · պնդեմ.

Notorietà, *sf. notoriété*, f. յայտնութիւն · ծանօթութիւն · պնդեմ · ասելիքդ · ասելիքդ.

Notório, *a, a. notoire, évident, e.* յայտնի · ծանօթական · հրապարակաւ · երեւելի · նշանաւոր · պնդեմ · պնդեմ · հաշիւնոյ · ասելիքդ.

Notóso, *a, a. taché, souillé, e.* պատանոտ · բծնոտ · ապականի · ասելիքդ · պնդեմ.

Nottámbulo, *sm. noctambule*, m. գայլասգնաց · * գնաշրջիկ · * գիշերաշրջիկ · ինչ · ասելիքդ · ինչոյ · ասելիքդ · ասելիքդ · ինչոյ · ասելիքդ · ասելիքդ · ասելիքդ

Nottata, *sf.* nuitée, f. ցայգաթիւն. գիշերը մի տղջին. գիշ ներ. գիշերուն ներ. լիսկեր։

Notte, *sf.* nuit, f. 2. obscurité, f. ténebres, f. pl. 3. aveuglement, m. cécité, f. գիշերցայգ. ցայգաթիւն. 2. խաւար. մթնաթիւն. 3. կուրաթիւն. չտեսութիւն. կիճ. լիսկ. լիսկ. 2. խորհուրդ. գիշերային. ահ։

Di —, *av.* de nuit, pendant la nuit. Nottetèmpo, կգիշերի. գիշերային. գցայգ. գիշերամասն. կիճերային. կիճ կոչերային. լիսկեր։

Nottivago, a, a. coureur de nuit. գիշերայգասց. կիճ կոչերնոց կիճեր. լիսկերասէր։

Nòttola, *sf.* chauve-souris, f. 2. loquet de bois, m. չիղէ. չղջիկան. * գիշերչասուկ. 2. փակագակ փայտակ. * գրասակ. խորհ— կիճ հ— 2. հանակ։

Nottolàta, *v.* Nottata.

Nòttolo, *sm.* chauve-souris, f. չիղէ. չղջիկան. * գիշերչասուկ. խորհ— կիճ հ—։

Nottolone, *sm.* coureur de nuit, m. գիշերայգասց. գր գործ ի գիշերի. կիճկոչեան կիճեր, կիճ. էլ կիճերն։

Notturno, a, a. nocturne. գիշերական. ցայգասիճան. խաւարեղ. կիճեղ. լիսկեր։ — *sm.* nocturne, m. ցայգապատմուճան. — լիսկ լիսկերն։

Novale, *sm.* jachère, f. արտավար անգործ. երկիր չարտաճ ագեալ. խալ խոչոռած. խոչիս ագիլ, ագիլ բաղալ։

Novamente, *av.* nouvellement. նորագապես. նորոգ. արդ իսկ. նիկերնեան։

Novanta, *num.* quatre-vingt-dix. իննսուն. ոգբ— հանասն. նկերս։

Novantèsimo, a, *num.* quatre-vingt-dixième. իննսներորդ. ոգբհանեղ. նկերորդ։

Novare, *va.* innover. նորոգել. նորաձնել. ի նիկ. ձեռնել. նկերնեցնել. կբեռնբռնել. կճոպ կիճեր. նորճնել։

Novatóre, *sm.* novateur, m. որ նորաձնող. ի նիկ. ձեռնել. նորագործ. նորագործ. գայթող. նկերնեան կբեռնբռնող. կճոպ կոչերն. նեկի պնաց. գիշերնորոգիչ։

Novazione, *sf.* novation, f. նորագործութիւն. նորագործ. նկերնեան. պնաց։

Nòve, *num.* neuf. իննն. ոգբհասց. նկոս։

Novella, *sf.* nouvelle, f. 3. sornette, f. discours frivole, m. 4. ambassade, mission, f. առաքել առաքելի. 2. գրոյց. պատգամ. լուր. նորագրիչ. 3. չարգագրաբերութիւն. բարքարգիչ. 4. դեսպանական. պատգամաւորութիւն. գիշեր. հոսց. նկերս գիշերային. 2. նկեր. գիշերնեան. պոյ. ան. հոսց գիշերային. գիշեր. հոսց. նկերս գիշերային. 2. նկեր. գիշերնեան. պոյ. ան. հոսց գիշերային. գիշեր. հոսց. նկերս գիշերային։

Novellàccia, *sf.* mauvaise nouvelle, f. գոյժ. լուրթ. ծոռ նկերս։

Novellamente, *av.* nouvellement, récemment. նորագապես. այն ինչ. նորագ. ոգբհ նկերնեան. ոգբ նկերնեան գիշեր. նկեր։

Novellamento, *sm.* récit, m. narration, f. պատմութիւն. գրոյց. գիշերնեան. նկեր. գիշերնեան։

Novellare, *va.* raconter. 2. médire, jaser. պատմել. գիշերել. 2. բամբասել. նկեր կիճեր. գիշերնեան. 2. գնիլ, կիճ. կիճեր կիճեր։ — *vn.* faire des contes. 2. jaser, babiller. 3. se renouveler. առաքել կարկաչել. արձակել. 2. չարգագրել. բարքաղիչել. չարքեսել. 3. նորագել. հոսց գիշերնեան. հոսց գիշերնեան. 2. գիշերնեան գիշեր. գիշերնեան. գիշերնեան. 3. նկերնեան։

Novellarsi, *vp.* se renouveler. նորագել. նորոգաձն առնել. գիշերնեան. գիշերնեան։

Novellàta, *sf.* conte, m. fable, f. առաքագիր. նկերնեան գիշեր. հոսց։

Novellatóre, *sm.* conteur, m. առաքագրող. առաքագիրող. գիշեր գիշերնեան։

Novellétta, *sf.* conte amusant, m. առաքագիր. չարգագան. նորագձա. բոռնիճ, կիլտիճ. գիշեր. գիշերի գիշերնեան։

Novellière, i *sm.* nouvelliste, conteur de fa-

Novellièro, bles, m. 2 rapporteur, m. 3 ambassadeur, messager, m. առաքագրական. 2. գուշակ. քամբարող. 3. դեսպան. պատգամաւոր. գիշերնեան. գիշեր. գիշերնեան. 2. նկերնեան. գիշերնեան. գիշերնեան. 3. նկեր։

Novellinità, *sf.* nouveauté, f. նորն իրեն. նորագործութիւն. նորագործ. նկերնեան. գիշերնեան. նկեր։

Novellino, a, *a.* récent, e, tout nouveau. նոր. նորագ. արդի. նկերն. նկերնեան օրինակ նկերնեան։

Novellista, *sm.* nouvelliste, m. պատմիչ. նորոգ իրաց օրինակարիր գրագրաց. որ սիրէ լուրջ նորանորս. հանդիսական. նկերնեան։

Novellizia, *sf.* prémices, f. pl. fruits nouveaux, m. pl. երախայրիք. առաջագրք. նորի. նկերնեան. նկեր գիշեր. գիշեր։

Novello, a, *a.* nouveau, elle. 2. jeune. նոր. նորագ. մատաղ. 3. երիտասարդ. պատանեկական. գիշեր. 2. գիշերնեան. գիշերնեան. նկերնեան։

Novellòzza, *sf.* historiette, f. conte plaisant, m. առաքել. ծագանաց. զառաքացուցիչ. բոռնիճ գիշերնեան. նկերնեան գիշեր գիշեր։

Novelluccia, *sf.* historiette, petite fable, f. հանճարեղ առաքել. գիշերնեան գիշեր։

Novèmbre, *sm.* novembre, m. արձ ամիս. նոյեմբեր. նոյեմբերի. նկերնեան. գիշերնեան։

Novèna, *sf.* neuvaine, f. ինոցասց ժամանակ, պաշտամունք, պաշտաւնք. * ինոցասք. գիշերնեան. գիշերնեան. գիշերնեան. գիշերնեան. գիշերնեան. գիշերնեան. գիշերնեան. գիշերնեան։

Novennio, *sm.* l'espace de neuf ans. ինն ամեայ. ինոցամեայ ժամանակ. գիշերնեան. գիշերնեան. գիշերնեան գիշերնեան։

Noverare, *va.* compter. հաշուել. ի համար արկանել. գիշերնեան. գիշերնեան։

Noverazione, *sf.* numération, f. calcul, m. հաշիւ. համար. գիշերնեան. գիշերնեան։

Noverca, *sf.* belle-mere, f. մորուս. նեյնի գիշեր։

Novero, *sm.* nombre, m. հաշիւ. թիւ. գիշերնեան. գիշերնեան։

Novèsimo, a, neuvième. ինոցերորդ. գիշերնեան. ինոս։

Novilùnio, *sm.* nouvelle lune, f. ամանորեայ լուսին. ամանորեայ. ամանորեան. նկերնեան գիշերնեան. գիշերնեան։

Novissime, *av.* dernièrement. Հետզ յետոյ. յետոյ ուրեմն. ի մտոյ. ի վախճան. ի վերջերումն. ի վերջ. ի վերջոյ.

Novissimo, a, a. très-nouveau, elle. 2. extraordinaire. 3. dernier, e. աննման. նոր. նորոգ. 2. նորանման. չքնաղ. նորագոյն. 3. յետին. վերջին. ի վերջոյ. ի վերջոյ. 2. ոչ-ինչ. ի ոչինչ. 3. ոչ. ոչինչ.

Novità, *sf.* nouveauté, f. նորոգութիւն. նորոգամիտութիւն. նոր իրք. 2. նորանմանութ. 3. զարմացք. լուրջ. Համիաք. ի նիւթ. ի ոչինչ. 2. ի նիւթ. ոչինչ. ի ոչինչ. 3. հաւասար. ի ոչինչ.

Novizia, *sf.* novice, f. 2. nouvelle mariée, f. նորընծայ, նորանման հատատուր. 2. նորանման հարսն. ի նիւթ. ի ոչինչ.

Noviziato, *sm.* noviciat, m. նորընծայութիւն (ի վանս). 2. տուն, սենեակ նորընծայ. նորընծայարան. 3. ժամանակ նորընծայութեան. 4. աշակերտութիւն. անվարժութիւն. * համբակութիւն. ի նիւթ. 2. ի ոչինչ. 3. ի ոչինչ. 4. ի ոչինչ.

Novizio, *sm.* novice, m. նորեկ. նորանման. նորընծայ (ի վանս). ի նիւթ.
— a, a. peu experimenté, e. novice. աշակերտ. նորընծայ (յարուեստ կամ ի կարողի իմիք). ի ոչինչ. * համբակ. ի ոչինչ. ի ոչինչ.

Noviziéne, *v.* Nozione.

Nóvo, a, a. nouveau, elle. նոր. նորոգ. նեղն. նիւ. ի ոչինչ.

Nozióne, *sf.* notion, idée, f. ծանօթութիւն. տեղեկութիւն. տեսիլ. սակաւ գիտութիւն. * գաղափար. վերացական. հասկանալ. ըստ չափ.

Nózze, *sf. pl.* noces, f. pl. mariage, m. 2. noce, f. repas de noces, m. հարսանիք. ամուսնութիւն. 2. փեսայութեան երգ. կոչունք, խնամիք հարսանեաց. նշանական. ի ոչինչ. 2. ի ոչինչ. ի ոչինչ.

Nozzeresco, a, a. nuptial, e. հարսանեաց. ի ոչինչ. ի ոչինչ.

Nozzoline, *sf. pl.* petit repas de noces, m. ի ոչինչ. ի ոչինչ. հարսանեաց. ի ոչինչ. ի ոչինչ.

Nube, *sf.* nue, f. nuage, m. 2. doute, m. incertitude, f. ամպ. 2. երկուած երկմտութիւն. ի ոչինչ. 2. ի ոչինչ. ի ոչինչ.

Núbile, a. nubile. ամրիկ հասուն. ի չափ հասակ. մանկամարդ. * հարսնացու. ի ոչինչ. ի ոչինչ.

Nubilità, *sf.* obscurité, f. ծանձրացեալ եւ ամպացեալ օդ. մթամածութիւն օդոյ. ամպամարդ. ի ոչինչ. ի ոչինչ.

Núbilo, a, a. sombre, obscur, e. plein

Nubiloso, *de nuages.* ամպացոյց. ամպացեալ. մթամարդ. ամպամրիկ. ի ոչինչ. ի ոչինչ.

Nuca, *sf.* la nuque. ծոծրակ. ի ոչինչ. ի ոչինչ. ի ոչինչ.

Nudamente, *av.* à nu, tout nu. 2. franchement, nûment. մերկամարդ. ի ոչինչ. 2. ազատաբար. բարբառագ. համարձակ. յայտնապես. ի ոչինչ. ի ոչինչ. 2. ի ոչինչ. ի ոչինչ. ի ոչինչ.

Nudare, va. dépouiller. 2. dénuer, priver. մերկացուցանել. 2. զրկել. զրկանաւել. զրկիլ. կորզուել. զրկանք. 2. ի ոչինչ. ի ոչինչ.

Nudità, *sf.* nudité, f. մերկութիւն. ի ոչինչ. ի ոչինչ.

Núdo, a, a. nu, e. մերկ. մերկամարմ. ի ոչինչ. 2. մերկացեալ. ի պատեհէ. 3. մերկ. զրկեալ. թափուր. կապուտ. կողպուտ. ի ոչինչ. ի ոչինչ. ի ոչինչ. ի ոչինչ. 2. ի ոչինչ. ի ոչինչ. ի ոչինչ. ի ոչինչ. 3. ի ոչինչ. ի ոչինչ.
A plè nudi, *à pieds nus.* բոկ. բոկանոտ. ի ոչինչ ոչինչ.
A capo —, *à tête nue.* մերկագլուխ. հանելով. բացաւ գլխով. ի ոչինչ ոչինչ.

Nudrimento, ecc. *v.* Nutrimento, ecc.

Nugazióne, *sf.* bagatelle, f. յայտնապատրիք. մտաւոր խաղ. գեղ. պճնոտ ելոյ. ի ոչինչ.

Núgola, ecc, *v.* Nuvola, ecc.

Nulla, *sm. rien*, m. 2. *néant*, m. 3. *pas de moyen, aucun moyen.* 4. *quelque chose, tant soit peu.* 5. *zéro*, m. ոչ իրք. եւ ոչ մի իրք. 2. ոչինչ. չիրք. չէութիւն. 3. ոչ իրք. չկարողութիւն. ոչ օրինակ. եւ ոչ մի իրք պայման. 4. իրք. իրք. 5. դասարկ (մի). * գոյ. ոչ ոչ իրք. իրք. 2. հեչ. հեչութիւն. 3. ոչ իրք. չկարողութիւն. ոչ օրինակ. եւ ոչ մի իրք պայման. 4. իրք. իրք. 5. դասարկ (մի). * գոյ. ոչ ոչ իրք. իրք. 2. հեչ. հեչութիւն. 3. ոչ իրք. չկարողութիւն. ոչ օրինակ. եւ ոչ մի իրք պայման. 4. իրք. իրք. 5. դասարկ (մի).

Nulladiméno, *av.* néanmoins. բայց ասկայն. հանդերձ այսու. լաւն. ամն. եւ այնպէս.

Nullapiù, *av.* on ne peut plus. յոր չէ մարմ յատկալ իրք. անչափ. անհնարին. օձ տեղեակ. ոչ իրք չէ. ոչ իրք չէ. ոչ իրք չէ

— *sm.* numéraire, m. արժաթի դահեկան. դրամ. (ֆրանսերէն) թէներ. ոսկեայ. ծանր, ընծայ տալ, ներել հատոյց.

Numerativo, a, *a.* de compte. թուոյ. թուական. տարի տալիք.

Numerateúre, *sm.* numérateur, m. *2.* qui compte, m. համարիչ (գտողը թուոյ). *2.* համարող. համարակալ. տարի. *2.* տալիքը տարի.

Numerazióne, *sf.* numération, f. *2.* calcul, compte, m. թուելը. համար. *2.* հաշիւ. տարի. տալը. *2.* գիւղ.

Numérico, a, *a.* numérique. թուոյ. թուական. տարի. տալուց պատկանելի.

Número, *sm.* nombre, m. *4.* nombre, chiffre, numéro, m. *5.* quantité, multitude, f. nombre, m. թիւ. համար. *2.* թիւ. ամուսնոյ. *3.* թիւ. հնչուածիւն. չափ. զեղչիկ հնչուածն (կարգի բանիկ). զեղչկացեր յարմարութեան. *4.* թիւ. համարդական դասակարգ. * թուական. * թիւ ամուսնոյն. *5.* բազմութիւն. յաճախութիւն. տարի. տարի. լիութ. *2.* տարի. *3.* տեսչական հնարանքներ ստորոգ. վեպն. խնդիրոց. խոչընդոտիւն. *4.* բառաձ. նշանն լիութեան. *5.* ստեղծ. տեղիքն.

Numerosamente, *av.* en grand nombre. բազմաձ յաճախութեամբ. յորդութեամբ. խռնած բազմութեամբ. կատարեալ կերպով. ստեղծած իւն. ընտրուելը իւն.

Numerosità, *sf.* grand nombre, m. *2.* harmonie, cadence, f. յորդութիւն. յաճախութիւն. *2.* թիւ. զեղչկացեր յարմարութեան. միաձանութիւն (կարգի բանիկ). վերջ. ծայրագոյր. ստեղծ. տեղիքն. ընտրուելը. *2.* վերջ. տարուց. խոչընդոտիւն.

Numeróso, a, *a.* nombreux, se. *2.* harmonieux, se. բազմաձի. յաճախոյ. անհամար. *2.* թուական. հնչեալ. զեղչկացեր. բազդրատական. ստեղծ. ստեղծ. *3.* հնարանքներ.

Numismática, *sf.* numismatique, f. դահեկանաց գիտութիւն. տեղագրութիւն. տեղագրական իմն.

Númmo, *sm.* argent, m. monnaie, f. արժաթի. դահեկան. դրամ. տեղ. կնիք.

Nunciánte, *sm.* messager, ambassadeur, m. բանբեր. պատգամաւոր. պատգամաւոր. խոսքերին. իւն.

Núncio, *v.* Nunzio.

Nuncupatívo, a, *a.* nuncupatif, ve. կենդանի բարբառով. ի բերանոյ. անգիր (գրածի). տեղագրած ընտ (վաճառին). ընդհանուր. ընտանի. ընդ ընդհան.

Núnzia, *sf.* messagère, f. պատգամաւոր. բանբեր. խոսքերի տեղն. պետուհի.

Nunziáre, *va.* annoncer, aqq. առնել. տանուցանել. ասելոյ. խոսքեր վերտե. տեղ տեղտե. իջնած իմնե.

Nunziáto, *sm.*) nonciature, f. պատգամաւորական.) տարածիւն. պատուոյ պատուիրակի քահանայապետին Հռոմայ. * Ընբազմութիւն. իւրնեւե. Ուր ծառաբ ընտրելոյն ընտ տեղ հռոմայեցիներին.

Núnzio, *sm.* nonce. *2.* messager, ambassadeur, envoyé, m. հրեշտակ. պատուիրակ քահանայապետին Հռոմայ. * Ընբազմութիւն. *2.* պատգամաւոր. պատգամաւոր. դեսպան. ընծայ տալ. *2.* իւրնեւե. տեղ.

Nuócere, *vn.* nuire. վնասել. մեղանչել. ընդդէմ վերտե.

Nuóra, *sf.* bru, belle-fille, f. Նոռ. Հարսն. կին որդւոյ ուրուք. կնքին. տալ. ներել. տեղ տեղին. տեղտե. վերն կնքին.

Nuotáre, *vn.* nager. լողալ. ի լիւղ. անկանել. ներել.

Nuóto, *sm.* action de nager, f. լողալը. լողդը. իւրնեւե. տեղտեղ.

Nuóva, *sf.* nouvelle, ambassade, f. avis, m. լուր. պատգամ. Հաւատ. զրոյց. աւետիք. իւրնեւե. հանուած. տեղ.

Nuovamente, *av.* nouvellement, récemment. *2.* de nouveau. Նորոգ. Նորոգապէս. որ եան. այն ինչ. *2.* վերստին. տեղ վերն. վերն.

Nuóvo, a, *a.* nouveau, elle. neuf, ve. *2.* merveilleux, se. extraordinaire. *3.* moderne, nouveau, elle. *4.* simple, sans expérience. *5.* jeune. Նոր. Նորոգ. *2.* Նորատեսակ. անծանօթ. *3.* որպէս. այժմեան. *4.* անհնարամիտ. *5.* մատաղ. տղայ. *6.* մատաղ. տղայ. *7.* նորոգ. տղայ. *8.* անհնարամիտ. *9.* նորոգ. տղայ. *10.* նորոգ. տղայ. *11.* նորոգ. տղայ. *12.* նորոգ. տղայ. *13.* նորոգ. տղայ. *14.* նորոգ. տղայ. *15.* նորոգ. տղայ. *16.* նորոգ. տղայ. *17.* նորոգ. տղայ. *18.* նորոգ. տղայ. *19.* նորոգ. տղայ. *20.* նորոգ. տղայ.

Il — giorno, le jour suivant. վաղիւ. վաղ օր. իրենէն ետև.

Il — anno, la nouvelle année. գալոց տարի. Նոր տարի. տարիներ. նեղն էլ. նեղի ենթարկ.

Di —) de nouveau, une autre fois.
Di bel —,) դարձեալ. միւսանգամ. վերստին. ինչուան. ինչուան.

Nóro, *sf.* bru, f. Նոռ. լիւն.

Nutazióne, *sf.* nutation, f. երերանք. ճօճելը առանցիկ երիցի. իրենէն վերտե.

Núto, *sm.* signe, m. Նշան. անծանօթութիւն. նշան. իւրնեւե.

Nutríbile, *a.* nourrissant, e. *2.* propre à être nourri. մնալիք. դարմանիչ. *2.* բանեմանելի. ոսկեայ. ոսկեայ. *2.* ոսկեայ. ոսկեայ. ոսկեայ.

Nutricamento, *sm.* nourriture, f. մնալոց. կերակուր. իրենէն իրենէն. ընտ.

Nutricáre, *va.* nourrir, alimenter. *2.* élever, instruire. *3.* fig. augmenter, laisser croître. մնալցանել. բանմանել. *2.* ուսանիլ. ընդ. Հրահանգս Հանել. *3.* յաճախել. առնելոյ. (գՀերս). ոսկեայ. *2.* ոսկեայ. ոսկեայ. իրենէն իրենէն. *3.* ոսկեայ. ոսկեայ.

Nutricatóre, trice, *s.* nourricier, m. nourrice, f. qui nourrit. մնալիչ. առնող. գայեակ. ոսկեայ. ոսկեայ. ոսկեայ.

Nutricazióne, *sf.* nutrition, f. մնալոց. կերակուր. ոսկեայ. իրենէն.

Nutrice, *sf.* nourrice, f. *2.* sm. pédagogue, gouverneur, m. մնալիչ. առնող. գայեակ. *2.* դպրոց. դաստիարակ. ոսկեայ. ոսկեայ. *2.* ոսկեայ. ոսկեայ.

Nutrichévole,) *a.* nourrissant, e. մնալիչ.
Nutrimentále,) պարարիչ. ոսկեայ. ոսկեայ.

Nutriménto, *sm. aliment*, m. *nourriture*, f. սնունդ. կեսակուր · սնուելիք. հեւնելիք. կերակուր. ըշխար.

Nutrimentóso, a, *a. nutritif, ve. nourrissant, e.* սնուցիչ. պարարիչ. մարմնապարար. հեղերակին (հեղեր) · հոյժ ·

Nutrire, *va. nourrir, alimenter.* սնուցանել. կերակրել. պարարել. սնուելիք հեղեր.

Nutritúra,) *sf. nourriture*, f. սնունդ. կեսակուր.

Nutrizióne,) կերակուր. հեղեր. ըշխար. հեղեր.

Nuvola, *sf. nuage*, m. *nue, nuée*, f. ամպ · գոլորշի ·

Cader dalle nuvole, *tomber des nues.* հիանալ · զարհուրանալ · յապաւ մնա կրծել · լուշտ · կոյ · սեյ ըլշիկ ·

Nuvolàglia, *sf. quantité de nuages*, f. ամպք · ամպոյ թանձրութիւն. գոլորշիք · հեղեղ ·

Nuvolàto, *sm. quantité de nuages, obscurité produite par des nuages*, f. ամպք · մթութիւն օդոյ · գոլորշի · ծածուկութիւն · ծածկութիւն · — a, *a. couvert de nuages. e. de la couleur des nuages.* ամպապեալ · պղտորեալ · ձ · ամպագոյն · գոլորշիոտ · գոլորշի իւր ծածկեալ. ձ · գոլորշի բերել ·

Nuvolétto, *sm. petit nuage*, m. ամպ թեթեւ, փոքր · փոքրիկ գոլորշի ·

Nuvolo, *sm. nuage*, m. 3. *nuée*, f. *deluge*, m. *grande quantité*, f. ամպ · ձ · պղտորութիւն. 3 · բազմութիւն. յամենութիւն. առատ գունդ · գոլորշի · ձ · ծածուկ օշն գոլորշիանալ · 3 · փոքրիկ · պէր · ինչ · պէր խոշոր ·

Nuvolóne, *sm. gros nuage*, m. ամպ մեծ · պիտի գոլորշի ·

Nuvolosità, *sf. obscurcissement de l'air*, m. *obscurcissement du ciel*, m. ամպոյ թանձրութիւն. պղտորութիւն օդոյ · ծածկութիւն · հովանոցութիւն · ծածուկ ·

Nuvoloso, a, *a. couvert de nuages, nuageux, se.* ամպով ծածկեալ · ամպապեալ · լեան. ձրագեալ (օգ) · մթամած · գոլորշիոտ · գոլորշի իւր ծածկեալ (երբ իւրանի) · ծածուկ ·

Nuziale, *a. nuptial, e.* հարսնական · ամուսնական. առագաստի · պիտիական գործ · գործ ·

Nuzialmente, *av. en manière de noces.* ըստ պէս հարսնական · պիտիան կերպ ·

O.

O, *sm.* decimaterza lettera dell' alfabeto, e la quarta delle vocali.

— *c. on. կամ. եւ կամ · կամ ·*

— *int. oh! ահ. ճ. ահ. վշ. ըմ. հէ ;*

Obbediènte, *a. obéissant, e.* հնազանդ · հլու. հպատակ · գործի · ընակ ·

Obbediènza, *sf. obéissance*, f. *2. agilité*, f. հնազանդութիւն. հլուականութիւն. ունկնդրութիւն · 2 · արագութիւն · գործիչ, իւրոց · 2 · ընտանութիւն ·

Obbedíre, *va. obéir, céder, se prêter.* հնազանդիլ · անաւ · հպատակ կալ · կինանել · գործիլ · ընակ ըշխար · իւրոյն կերպ ·

Obiettàre, *va. objecter.* ընդդէմ բանիւ · հանդակաւ · ընդդէմ գրել · * առարկել · ծրագրաբանութ · իմիջոց իմիջ ·

Obiettivo, a, *a. objectif, ve.* յանդիմանական *առարկական. 2 · (առարկի) յարմիայ (ի հետագնեան) · եզեալ ի կողմն յանդիմանման կաց իրայ · հանգերձ · 2 · (տիւ-ըլանական) հանգերձ ծրագրեցեալ օշն (ճար) ·

Obiétto, *sm. objet*, m. 2. *but*, m. *fin*, f. 3. *cause*, f. *motif*, m. իրք · նիւթ · յանգիմանական · նպատակ · * առարկայ · 2 · նպատակ · կետ · միտք · վախճան · 3 · պատճառաբ հանգերձ · ուրիշ · 2 · հանապազ · նեղիչ գործ · 3 · նեղիչ · վիճակ ·

— a, *a. opposé. e. enclin, e. disposé, e.* ընդդէմ եզեալ · ծրագրեցեալ գործանական ·

Obiezióne, *sf. objection*, f. ընդդիմագրութիւն. իրիք հակառակութեան. ընդդիմութիւն · առարկութիւն · ծրագրեցեալ գործ ծրագրեցեալ ծրագ ·

Obióso, a, *a. soupçonneux, se.* կասկածան. երկիմի · նեղչելի · վհատելի ·

Obblazióne, *sf. oblation, offrande*, f. ընծայութիւն. նուէր. ընծայ · նուիրիմ. պատ. ձեռն ·

Obbliamènto, *sm.*) *oubli*, m. մոռացութիւն.

Obblianza, *sf.*) մոռացութիւն · ծրագրեմ · նշանակ ·

Obbliáre, *va. oublier.* մոռանալ · ծրագրեմ ·

Obbliatóre, *sm. qui oublie*, m. մոռացող · ծրագրող ·

Obbligamento, *sm. v.* Obbligazione.

Obbligánte, *a. qui oblige, qui engage. 2. obligeant, e. officieux, se.* ընդունելի · բանաւանել · ասիպիչ · 2 · կամաւոր · մարդասէր. բարեսէր · ազնուական · ճշմարտ խոսիչ · 2 · լռութիւն · հանգիստ · գործ ըստ ձեռին ·

Obbligantemènte, *av. obligeamment.* սիրով · մարդասիրութեամբ · գործ ըստ ձեռին · գործ ձեռ ինչ ·

Obbligáre, *va. obliger.* պարտս ի վերայ դնել · ընդունել · բանաւանել · ասիպել · 2 · ընդունել · երախտիս առնել · պարտ ինչ · գործ ինչ · ձեռ ինչ · 2 · ընդունել · գործ ինչ · գործ ինչ ·

Obligatório, a, *a. obligatoire.* ընդունելի · բանաւանել · գրաւել · ճշմարտ խոսել ·

Obbligazióne, *sf. obligation*, f. *engagement*, m. պարտիք · պարտապանութիւն. ընդունելի · գործ ինչ · գործ ինչ · ճշմարտ ինչ ·

Obblighétto, *sm. petite obligation*, f. սակաւ պարտիք · ասպ · գործ ինչ · գործ ինչ ·

O'bbligo, *sm. obligation*, f. *devoir, engagement*, m. պարտիք · ընդունելի · գործ ինչ · գործ ինչ · պարտ ինչ · գործ ինչ ·

Obblío, *sm. oubli*, m. մոռացութիւն · գործ ինչ · գործ ինչ ·

Metter in —, *mettre en oubli.* ի մոռացութ արկանել · գործ ինչ · գործ ինչ · գործ ինչ ·

Obblióso, a, *a. oublieux, se.* մոռացող · գործ ինչ · գործ ինչ ·

Obbliquamènte, *av. obliquement.* խոտորակուղղութեամբ · գործ ինչ · գործ ինչ ·

Obbliquáre, *va.* *aller obliquement.* գնալ խառնակաս· Երթ ևիմեր·

Obbliquità, *sf.* *obliquité*, f. *Թեքութիւն.* Տառնեթիւն· Երկնէր·

Obbliquo, a, *a.* *oblique, de travers.* 2. *injuste.* 3. *douteux, se. équivoque.* Թեք· խառնակաս· Տուս· 2· անիրաւ· անօրէն· 3· երկդիմի· որ կերկուս միտս Հարկանի· Խառնակ· տգիտ·ութիւնը· Երկ· 2· Տառնեթիւն· 3· Երկ Թարուն·ը· ստիս (ոեռս)·

Obblivióne, *sf.* *oubli*, m. *մոռացումն.* ասնոնիս·

Obbróbrio, *sm.* *opprobre*, m. Նախատինք· ամօթ· խայտառակութիւն· պնուն· Երեսին· ուղ· բեռ·ոնչութ·

Obbrobriόso, a, *a.* *ignominieux, se. infâme.* Թշնամանական· Նախատանաց· Նախատանաց· պեռնոմ· Երբ· ոնիներվ·

Obbrobriúzzo, *sm.* *léger affront*, m. *petite honte*, f. գոյն ինչ Նախատինք· ամաչկի ինչ ամօթ· Խոցիկ ոնիներ· Տիս·ի պնուն·

Obbumbráre, *va.* *obombrer, obscurcir, cacher, couvrir de son ombre.* Հովանի առնել· առաւելս արկանել· Տանկել· մեծացուցանել· Ներ·ևիներնութ· Թաքուն· Թ·ըրնիմ·

Obbumbraziόne, *sf.* *obscurité*, f. *ténèbres*, f. pl. առաւել· խաւար· մեծութիւնն· Ներ·ևիմ· Թ·ըրնիմ·

Obediénte, a. *obéissant*, e. Հնազանդ· էիս·ուիս· Թ·ին·

Obelisco, *sm.* *obélisque*, m. Կոմոզ· յոյսքար· Ներ·ոն Թ·ներգոս· պեռնի Տ·ուլ·

Obesità, *sf.* *obésité*, f. գիրութիւն· բազմութեզ· բազմացման Թանձրութիւն մարմնոյ· ·ուշոց Ներ·ուշ·

Obiettáre, ecc. *v.* Obiettare.

O'bito, *sm.* *mort*, f. մահ· օրհաս· Եօթ·ոմ· Եճեր·

Obiurgaziόne, *sf.* *réprimande*, f. Կշտամբանք· Խ·ուն·

Oblάto, *sm.* *frère convers*, *oblat*, m. եզբայր ի վանս· Ներ·ուշ·

Oblatóre, *sm.* *enchérisseur, offrant, acheteur*, m. Յառաջանելի· որ յառնիս գրկնին· ոնիշոցնիչ· Ներ·ոցոց գոնո· ոնիշոցոն·

Oblatrátore, *sm.* *médisant*, m. չարախօս· Ներ·ոնոս·

Obliaménto, ecc. *v.* Obliamento.

Obliteráre, *va.* *oblitérer, effacer.* Ընկել· եզանել· պ·ըմբ· ոնիներ·

Oblόngo, a, *a.* *oblong, gue.* երկայնագոյն· երկայնաձև· ·ոպաձեռ·

O'bolo, *sm.* *obole*, f. դանդ· Է·ուլ· Տանդըր·

Obrizzo, *sm.* *or sans alliage, or pur*, m. *aurum, aurum nativum.* ·ոսկի Թ·ուրաստ·

Obtrettazióne, *sf.* *médisance, détraction*, f. չարախաւսութիւն· բամբասանութիւն· Ներ·ոնի· Է·ուլ·

Obtundere, *va.* *émousser.* չկտցուցանել· բթիել· Է·ըլ·ոնոլ·ը Ներ·ոնիր· Ներ·ոնիներվ·

O'ca, *sf.* *oie*, f. սագ· Է·ուն· ոնիներ·

Cervel d' —, *tête de linotte.* գլուխ· Թնամբարիս· ոնիներ· Տ·ուն· Տ·ուշ ոնիներվ·

Fare il becco all' —, *achever un ouvrage.* առաջուել գործն· գլխուսորել· ոնիներվ·ոնիր էիլ գործ էներ·ոնիր·

Occáre, *va.* *herser.* ոսփիլ· Տարթիել զերկիր· Տ·ուլ ոնիներ·ոնիր· Տ·ուր·ոնիր·

Occasionále, a. *occasionnel*, le. գործ· գործ ար սայ գործառա· Վերնիներ· Է·ուր·ոնիր·

Occasionáre, *va.* *occasionner.* գործառոյ լինել· դէպս առայի Տառոյանել· ոնիներ· ոշոնի· Է·ուր·ոնիր·

Occasióne, *sf.* *occasion*, f. գործառոյ· դէպք· պարագայ· դէպ ժամանակ· գործ ժամ· ոնիներ· Վերնիներ· Է·ուր·ոնիր· Տ·ուներ·ոնիներ·

Occáso, *sm.* *couchant, occident*, m. 2. fig. *mort, fin, extrémité*, f. արեւմուտք· Տառոյ արեւ·ոնոս· 2· մահ· կատարած· վախճան· Տառ բէդ· ինչ գործոնոս· Նիներ·ոնիր· ոնոս·

Occhiáccio, *sm.* *gros œil*, m. աչք մեծ· աշխոյն· պեռնիներ· Երի Ներ·ոնիր·

Fare occhiacci, *regarder de mauvais œil, de travers.* խոժոռակեաց նայել· տեսանել· խեղիւ· ընդ աչսոյ Հայել· ոնիներ Երբ· Ներ·ոնիներ·

Occhiája, *sf.* *creux de l'œil*, m. աչնակապիճ· կապիճ աչոց· Ներ·ոնոց գործառ· Տ·ուներ·ոնիներ·

Occhiálaio, *sm.* *lunetier*, m. յօրինիչ Հայեցղիկ ապակեաց· Ներ·ոնիներ·

Occhiále, *sm.* *lunette*, f. 2. *lunette d'approche*, f. *telescope*, m. Հայեցղիկ ապակի· *աչքնոց· 2· Տեսադէտ·ոգիական· Ներ·ոնիներ· 2· ոնիներ·

Occhiali di conserva, *conserves*, f. pl. Հայեցղիկ ապակի ի պաշտպանութիւն աչոց· անիսաւոյ· Տզօք Ներ·ոնիներ·

— *a. de l'œil, appartenant à l'œil.* աչան· աչոց· Ներ·ոնիներ· Ներ·ոնիներ·

Dente —, *dent œillère.* տեսողական առաջաւոր· Երան ոնիներ·

Occhialista, *sm.* *lunetier*, m. յօրինիչ Հայեցղիկ ապակեաց· Ներ·ոնիներ·

Occhiáre, *va.* *jeter, fixer les yeux sur qc.* աչս արձակել· ակն դնել· Ներ· ոնիներ·

Occhiáta, *sf.* *œillade*, f. *regard*, m. 2. *coup d'œil*, m. Հայեցուածք· Հարեւանցի նայեցուածք· 2· Տեսասական բան բաւելոյ աչոց· պ·ըմբ· Նայր· 2· Երբ·ոնիներ· Ներ· ոնիներ· Նայր· 2· Երբ·ոնիներ· Ներ·ոնիներ· Ներ·ոնիներ· Ներ·ոնիներ· Ներ·ոնիներ·

Occhiáto, a, *a.* *plein d'yeux.* լի աչսոյ· բազմաչեայ· ·ոչ Ներ·ոնիներ·

Occhiatúra, *sf.* *regard*, m. Հայեցուածք· պ·ըմբ· Նայր·

Occhiazzúrro, a, *a.* *qui a les yeux bleus.* կապուտակ աչսոյ· Ծուխ· Ներ· Ներ·ոնիներ· Ներ·ոնիներ·

Occhibagliáre, *vn.* *être ébloui.* խաւագիլ· չլսնալ· Ներ·ոնիներ· Ներ·ոնիներ·

Occhibágliolo, *sm.* *bertue*, f. չլացուցիչ խաւագնոյն աչսոյ· Ներ· Ներ·ոնիներ·

Occhieggiáre, *va.* *faire les yeux doux.* Հայել բաղցրաՀայեցուած աչսոյ· Նայել· ա·ներկրիլ տերով· ·ուշ Ներ·ոնիներ· պ·ոներ· Ներ· ·ոնիներ·

Occhiellatúra, *sf.* *boutonnières*, f. pl. օգ· Է·ներ·

Occhiéllo, *sm* *boutonnière*, f. օգ· Է·ներ·

Occhiétto, *sm.* dim. *petit œil*, m. 2. *œillet*, m. 3. *tache*, f. ակն փոքրիկ ակնոյնք· 2· օդ· 3·

գեղամերձ. բիծ սկանց պատռատեղաց. ակ-նախ ի ներ. 2. նկար. 3. նկարեր-ակ ընտ տանիք.

O'cchio, *sm. oil*, m. 2. *la vue*, f. *regard*, m. 3. *lumière*, f. 4. *entendement*; m 5. *attention*, f. 6. *présence*, f. 7. *espion*, m. 8. *ce qu'on a de plus cher*, m. 9. *œil, bouton, bourgeon*, m. 10. *œil-de-bœuf*, m. 11. *œil du mors*, m. *œil de marteau*, m. 12. *œil*, m. աչք- ակն-անգիր. 2. տես-առնեիւն. 3. ներ. պատ-առնեիւն. 4. միաբ. խնդա-նեիւն. 5. մտա-գիւտ-նեիւն. գուշա-նեիւն. 6. յան-գիմանալագա-նեիւն. մտապա-նեիւն. 7. գէտ. 8. ցանկալի, սիրելի բան. 9. պատի. գնդակ. 10. բոլորաձեւ պատուհան, երդ-լուսամասդ. 11. ծակ սապարի, սանձի. 12. ակն արմտից. ներ. ան- ներ. 2. ո-նեքեր. ներ-ան. 3. ներ- ըստ- 4. -ոճ, ի- ներ-ոճի. 5. ներ ջօ-. ոչ ներ-ոճ. 6. -ին-ասուցան- ի- ան-ոճ. 7. ներ-ըստին. 8. -ոճ-ներ-ոճ. ի-ոճ. 9. ներ. ոչ-ոճ-ոճ. 10. ներ ի ան-. ոճ-ներ-ոճ. 11. ներ, ներ. ներ ան-ոճ ներ-ոճ. ներ-ոճ. 12. ներ-ոճ ներ-ոճ. ներ-ոճ.

— *à vue d'œil*. բան ակն ներ-ոճ. ներ ներ ներ.

A — *e croce, grossièrement, sans soin*. անհեղգա- վարկաբար ինն. ներ-ոճ- ներ-ոճ.

Costare, valere un —, *être d'un grand prix, coûter cher*. ինձ ծանրագին. ներ ոճ-ներ. ոճ-ոճ ներ.

Chiuder —, *cligner les yeux, faire signe*. Dar d'—, ներ-ոճ ներ. ներ-ոճ ներ.

Veder con mal —, di mal —, *regarder de mauvais œil*. ընդ ակամբ, ներ-ոճ. ներ ներ ոճ-ներ. ներ ներ.

Guardar colla coda dell' —, *regarder du coin de l'œil*. ակ-ոճ ներ. ներ ներ ներ. ներ-ոճ ներ ներ-ոճ.

— di sole, *le globe du soleil, le soleil*. 2. *un soleil, une rare beauté*. անի. ներ ներ ներ. 2. ոճ. ներ-ոճ ներ. ներ ներ ներ ներ. ներ ներ ներ ներ. ներ ներ ներ

Occoltáre, *va.* cacher, m. Ծածկել. Ի֊ւշել֊ել։
Occólto, a, *a.* caché, e. Ծածկեալ. Թաղուած. Ի֊ւշեալ. ֊ուած։
Occórrere, *a.* qui survient, arrive. *op* գիպի. *op* հասանի ի վերայ. գիպեալ. բառն ԻՒշեր. Ի֊ւշեր. Հ֊ուած ֊ողն։
Occorrénza, *sf.* occurrence, f. besoin, m. 2. rencontre, f. պէտք. գործ. իրք. 2. պատահումն. հանդիպ. իւ. 2. բառն ԻՒշեր. ֊ուածք։
Occórrere, *vn.* aller à la rencontre, se présenter. 2. avenir, arriver. 3. se souvenir. 4. avoir besoin, falloir. Հանդիպիլ. ընդ առաջ երթալ. գալ. 2. դէպ լինել. գիպել. Հասանիլ. 3. յաշ լինել. անկանիլ ի միտս. 4. պիտոյ լինել. պէտս ունել. կարօտել. բառն ԻՒշեր. Ի֊ւշելոյն. ֆ֊ուածք. 2. բառն ԻՒշեր. Ի֊ւշեալ. ղ֊ուած իմեր. 3. ա֊ած. Խորհրդ ԻՒշեր, պ֊ուիր. 4. ւշալ֊ ալ֊. Իմիջ֊ ԻՒշեր։
Occorrimento, *sm.* rencontre, f. 2. souvenir, m. 3. besoin, m. պատահումն. Հանդիպումն. 2. յիշելն. յիշատակ. 3. կարիք. պէտք. բառն ԻՒշել. 2. Խորհ. Խորհ֊ ԻՒշելոյ. 3. Իմիջ֊ ֊ուիր։
Occórso, *sm.* rencontre, occasion, f. 2. besoin, m. պատահումն. Հանդիպումն. 2. պէտք. կարիք. բառն ԻՒշեր. 2. Իմիջ֊ ֊ուիր։
— a, *a.* arrivé, e. գիպեալ. Հանդիպեալ. բառն ԻՒշել. Վ֊ած։
Occultamente, *av.* secrètement, en cachette. գաղտ. գաղտուկ. Ի֊ւշեցի. Ի֊իցիս։
Occultamènto, *sm.* recèlement, m. Ծածկաթիւն. Թաղումն. Ի֊ւշելոյն։
Occultáre, *va.* receler, cacher. Ծածկել. Թաղ֊ գաղտնել. Ի֊ւշել֊ել. ֊ուիլ֊ած։
Occultatóre, trice, *s.* qui cache. Ծածկիչ. Թաղ֊գաղտնի֊ող. Ի֊ւշեղ֊իչ. ֊ուիչ֊ող։
Occultazióne, *sf.* action de cacher, f. 2. occultation, f. Ծածկելն. Թաղումն. 2. Ծածկաթիւն աստղոյ. ամպ. մի մասնաւոր Ծածկելն աստղոյ ընդ մէջ մանուելով լուսնի. Ի֊ւշել֊ ի֊ւշելն. 2. Ն֊ում֊ Ի֊ւշելոյն։
Occultézza, *sf.* action de cacher, f. recelement, m. Ծածկաթիւն. գաղտնաթիւն. Թաղումն. Ի֊ւշելոյ. Ի֊ւշելոյն։
Occúlto, a, *a.* caché, secret, e. 2. caché. Ծածկեալ. գաղտնի. 2. Ծածկեալ. Թաղուցեալ. Ի֊ւշեալ. ֊ուիլ֊ած։ Խոթեալ. 2. ֊ուածոյ. Ի֊ւշելոյ։
— *sm.* secret, m. Ծածկեալ. գաղտնիք. ֊ոյր։
Occupamènto, *sm.* v. Occupazione.
Occupáre, *va.* occuper. 3. prendre possession, jouir. 4. prendre dans le piège. 5. empêcher, borner. 6. cacher. 7. employer qn. առնուլ. յանիրաւի. յափշտակել. զպատիր գործել. 2. տիրել. այնմ զոր առ կամին չէ կալեալ. ուրուք. գործել. առնել. բռնանալ. 3. առնուլ իրաւամբք. առանալ. վայելել. 4. պարանել յորդիի. բռնանալ. 5. արգելուլ. չափ. առնան գնել. 6. Ծածկել. 7. աշխատեցուցանել. պարապեցուցանել ի գործ. Հանգոյն ԻՒշեր ուշադ. զարդ ԻՒշերի. 2. Խոսիմաբ. ֆիշ֊ ուիչն ուշադ֊ ԻՒշեր ի֊ ի֊ ԻՒշերոյ. Ի֊ԻՒշ Խոսիմաբ. 3. ուշադ. Խոսիմաբ֊ Խոսիմաբ֊ ֆ֊ ուածոյ ուշադ֊ ԻՒշելոյ. Խոսիմաբ֊ Խոսիմաբ֊ ֆ֊ ուածոյ ուշադ֊ ԻՒշելոյ. 5. ֆ֊ ուածոյ. Խոսիմաբ֊ ֆ֊ ուածոյ. 6. ուշադ֊ ֊ուիլ֊ած։ 7. պերեսին ֆ֊ուածոյ֊ ի֊ւշ ֆ֊ուիլ֊։
— una casa, occuper une maison, habiter. գնանել. Նստել. ար ի֊ւշ ուածոյ ուշադ֊ Խոսիմաբ֊ ֆ֊ուիլ֊։
Occupársi, *vp.* s'occuper. պարապել. զբաղել. պատպել. Ի֊ւշ֊ ի֊ւշելոյ ուշադ֊ ԻՒշելոյ։
Occupáto, a, *a.* affairé, e. զբաղեալ. բազմաշուք. Ի֊ւշ֊։
Occupatóre, *sm.* usurpateur, qui occupe, m. յափշտակող. գրաւիչ. որ տիրէն. գործ֊ Խոսիմաբ֊։
Occupazióne, *sf.* occupation, affaire, f. 2. usurpation, f. յափշտակ. զբաղումն. գործ. պարապմունք. զբաղմունք. 2. գրաւիչն. յափշտակողիքն. Խ֊ իւն. Խ֊ուածոյն. Ի֊ւշ֊ ֊ուիլ֊։ 2. Խոսիմաբ֊ ֆ֊ ուածոյ ուշադ֊ ԻՒշելոյ։
Occursióne, *sf.* rencontre, occurrence, f. գնալն ընդ առաջ. պատահումն. Խոսիմաբ֊ Ի֊ւշելոյ֊ ֊ուածոյ։
Océano, *sm.* océan, m. ովկիանոս. Համաշարած. ֊ոյ. ֊ոսին. ֊ոսի֊ ֊ոսի֊։
Oclocrazia, *sf.* ochlocratie, f. խառնաղանձից, ամբոխի վարչութիւն. Խ֊ի֊ Ի֊ի֊֊ի֊։
Ocóne, *sm.* grosse oie, f. սագ. մեծ֊ ա֊ի֊։ Իւր ֆ֊։
O'cra, } *sf.* ocre, f. գեղին հող. եկեղեաց
O'cria, } հող. ֊ոյ ղ֊։ Խ֊ի֊ի֊։
Oculare, *a.* oculaire. այաց. 2. ականատես (վկայ). Ի֊ուի ֊ուիր. 2. Ի֊ուի֊ Իւ Ի֊ուիր։
Oculatamènte, *av.* de ses propres yeux. 2. attentivement. իւրովք իսկ աչաց֊ անձնատես լինալ. 2. մտադրաբերաբար. Հաստատուած. ի֊ի֊ի֊ Ի֊ուի֊ի֊ Ի֊ուիր։ 2. Ի֊ուի֊ ֊ուբ֊ուբ֊ Իւ֊ Խոիմաբ֊ Ի֊ի֊։
Oculatézza, *sf.* circonspection, f. արթնութիւն. զգուշութիւն. ֊ուածքի֊։ Ի֊ուի֊ ֊ուբ֊ ֊ուբ֊ուբ֊։
Oculáto, a, *a.* qui voit de ses propres yeux. 2. fig. clairvoyant, e. ականատես. որ տեսանէ իւրովք իսկ աչաց֊ 2. արթուն. Հայեցող. խնամատես. ի֊ի֊ Ի֊ուի֊ի֊ Ի֊ուիր֊։ 2. Ի֊ուի֊ ֊ուբ֊ ֊ուբ֊ուբ֊։ ֊ուբ֊ուբ֊։
Oculista, *sm.* oculiste, m. բժիշկ աչացաւիր. ակնաւոր. Ի֊ուի֊ Ի֊ուիր֊։
Od, *con.* ou. կամ. կամ թէ. Խ֊ի֊ի֊։
O'da, } *sf.* ode, f. երգ. նոտաց. գեղեցիկ. ֆ֊
O'de, } Ի֊ի֊ի֊ ղիր։
Odiábile, *a.* haïssable. ատելի. ֆ֊ի֊ի֊ Խ֊ի֊։
Odiáre, *va.* haïr, détester. ատել. խորշել ի֊. զարշել. Ի֊ի֊ի֊ Ի֊ի֊ի֊ Խ֊ի֊ի֊ ի֊ի֊։
Odibile, *a.* odieux, se. ատելի. գարշ. Խ֊ ի֊ի֊ Ի֊ի֊ի֊ ֊ուբ֊։
Odiernamente, *av.* presentement, aujourd'hui. ա֊ ա֊ի֊. յայժմ֊ի֊ ժամանակիս. գարձեալ֊ ի֊ի֊ի֊ ի֊ի֊ի֊ ֊ուբ֊։
Odierno, a, *a.* d'aujourd'hui, moderne. այժմ֊ ապրի֊ այսր ա֊ա֊ր. ֊ոս Ի֊ուիր֊ ի֊ի֊ ֊ի֊։ Ի֊ի֊։
Odiévole, *a.* odieux, se, haïssable. ատելի. գարշելի. Խ֊ուի֊ի֊։ Ի֊ի֊ի֊ի֊ ի֊ի֊ի֊ ֊ուբ֊։

O'dio, *sm.* *haine*, *aversion*, *f.* *ատելութիւն*. *սիր*· *հակութիւն*· *Ատելութեան*·

Odiosamente, *av.* *odieusement.* *ատելութեամբ*· *տխմարնշանակ*· *Ատելի եղ*·

Odiosità, *sf.* *aversion*, *haine*, *f.* *ատելութիւն*· *Թշնամութիւն*· *Հակառակութիւն*· *Ատելութեան*· *Ատելութիւն*·

Odioso, a, *a.* *odieux*, *se.* *haissable.* *2. qui hait.* *ատելի*· *2· ատելոտ*· *Նամակաբեր*· *Ատելութեան*· *Ատելութիւն*·

Odissea, *sf.* *odissée*, *f.* *Դիցաբանական Ոմանգրքի հեղինակի*· *Ատելութիւն*·

Odómetro, *sm.* *odomètre*, *m.* *Ճանապարհաչափ*· *Ատելութիւն*· *Ատելութեան*·

Odontalgia, *sf.* *odontalgie*, *f.* *ցաւ ատամնոցատամնացաւ*· *տիւ*· *ատելոտ*·

Odorábile, *a.* *qu'on peut flairer.* *Հոտառելի*· *զոր մարդի հոգ հոտառել*· *Ատելութեան*· *Ատելութեան*· *2*· *Ատելութեան*·

Odoracchiáre, *va.* *répandre une mauvaise odeur*, *sentir mauvais.* *չար հոտ բուրել*· *հոտել*· *Ատելութեան*· *Ատելութեան*· *2*· *Ատելութեան*·

Odoramento, *sm.* *action de flairer*, *f.* *2. odeur*, *f.* *Հոտառութիւն*· *2*· *Հոտ*· *Ատելութեան*· *2*· *Ատելութեան*·

Odoránte, *a.* *odoriférant*, *e.* *2. qui sent une odeur.* *անուշահոտ*· *2*· *որ հոտ առնու*· *Ատելութեան*· *Ատելութեան*· *2*· *Ատելութեան*· *3*· *Ատելութեան*· *Ատելութեան*·

Odoráre, *va.* *exhaler une odeur.* *2. flairer.* *3. fig. sonder*, *découvrir.* *բուրել*· *հոտ հարկանել*· *բուրմունքանել*· *2*· *Հոտառել*· *3*· *տեսանել*· *դիտել*· *խուզել*· *Հետազոտել*· (*ել*) *Ատելութեան*· *2*· *Ատելութեան*· *3*· *Ատելութեան*· *Ատելութեան*· *Ատելութեան*·

Odorátо, *sm.* *odorat*, *m.* *Հոտառելիք*· *ռնգի բաժին*· *Ատելի*· *գործ*·

— *a.* *a. flairé*, *e.* *2. odoriférant*, *odorant*, *e.* *Հոտառեալ*· *2*· *անուշահոտ*· *Ատելութեան*· *2*· *Ատելութեան*· *Ատելութեան*·

Odóre, *sm.* *odeur*, *senteur*, *f.* *2. puanteur*, *f.* *3. réputation*, *f.* *nom*, *m.* *4. indice*, *m.* *5. avis.* *Հոտ*· *բուրմունք*· *2*· *չար հոտ*· *ժանտահոտութիւն*· *3*· *բարի անուն*· *Համբաւ*· *մեծարոյ կարծիք*· *4*· *Հետք*· *նշմարանք*· *5*· *տեղեկութիւն*· *ազդեցութիւն*· *Ատելութեան*· *գործ*· *Ատելութեան*· *Ատելութեան*· *2*· *Ատելութեան*· *Ատելութեան*· *3*· *Ատելութեան*· *Ատելութեան*· *4*· *Ատելութեան*· *5*· *Ատելութեան*· *Ատելութեան*·

Odóri, *pl.* *senteurs*, *odeurs.* *2. fleurs.* *անուշահոտ*· *խունկք*· *խնկաձոյ հոտք*· *2*· *ծաղիկք*· *գունոտք*· *Ատելութեան*· *Ատելութեան*· *2*· *Ատելութեան*·

Odorettucciáccio, *sm.* *mauvaise odeur*, *f.* *չար հոտ*· *ժանտահոտ*· *չարաւ*· *նեխ*· *Ատելութեան*·

Odorífero,)a, *a.* *odoriférant*, *e.* *անուշահոտ*·

Odorífico,)*Հոտ*· *Ատելութեան*· *Ատելութեան*·

Odorista, *sm.* *amateur des odeurs*, *m.* *որ սիրէ հոտս անուշահոտս*· *Ատելութեան*· *Ատելութեան*· *Ատելութեան*·

Odoróne, *sm.* *bonne odeur*, *f.* *Հոտ անուշ հոտ*· *Ատելութեան*·

Odoróso, a, *a.* *qui sent bon.* *անուշահոտ*· *Ատելութեան*· *Ատելութեան*·

O'ffa, *sf.* *gâteau*, *m.* *կարկանդակ*· *պըշէտ*·

Offélla, *sf.* *petit gâteau*, *m.* *Հասամապր*· *պաղատիճ*· *պըշէտ*·

Offendere, *va.* *offenser.* *Թշնամանել*· *զանարդանել*· *զպղծութիւն անհրաւել*· *Ատելութեան*· *Ատելութեան*· *Ատելութեան

դէն պաշտօն յեկեղեցւոյ. ոխլեւթ գոռալ-ըշիլ եաս իմիս։

Officina, sf. boutique, f. արուեստանոց. խանութ. կրպակ. ոխլեւթեան տեղ։

Officio, sm. office, m. 4. service, bon office, m. պաշտօն. գործ. սպասաւորութիւն. 2. պարտք. պարտաւոր. պաշտաձք. 3. կանոնական աղօթք. ժամ. պաշտօն. 4. երեսփոխ. վաստակ. բարերարութիւն. իւ. եաս-ըմիս. հանգոյն. 2. գործ. պէտութեան վաճառ ելան ներան. 3. ոխլեւթ գոռալ. գործ. ալօթք. 4. իշխանի. նշան. ներ։

Officiosamente, av. officieusement. բարեբարեաբար. մարդասիրութեամբ. խոհեմութեան. նէւեանութեան. ոխլեւթ ներ։

Officiosità, sf. politesse, civilité, honnêteté, f. մարդասիրութիւն. բարերարութիւն. քաղցրութիւն. խոհեմութեան. լաւութեան. նէւեանութեան։

Officioso, a, a. officieux, se. կամարար. մարդասէր. քաղցր. բարերար. հանձնակատար. խոհեմութեան. ոխլեւթ ներ։

Officiuzzo, sm. petit service, m. թեթեւ. ինչ ծառայութիւն, երաժանք. գեաւթ իշխանի. նշան։

Offizio, ecc. v. Officio.

Offrire, v. Offerire.

Offuscamento, sm. obscurcissement de la vue. չղացուածութիւն. մթամրաութիւն. պղտորականութեան ալաց. ներ գոռ-ըրշուած։

Offuscare, va. offusquer, obscurcir, éblouir. մթագնացանել. չղացուցանել. խորհրդաւորել։

Officeria, sf. les offices, m. pl. սեղի սպասաւոր. սենեակ պաշտամանց. իշխանութեան։

Officio, Offizio, ecc. v. Officio.

Oggètto, ecc. v. Obbietto, ecc.

O'ggi, av. aujourd'hui. այսօր. 2. առ. այժմ. գործ. պատճառ. 3. ընկեր. ոխլեւթ գոռալ։

Oggidì, av. aujourd'hui, de nos jours. O'ggigiorno, } այսօր. այժմ. ցայսմ ժամանակ. ընկեր ընթացք։

Ogliaro, sm. marchand d'huile, m. վաճառական ձէթոյ. խոշը։

O'glio, sm. huile, f. ձէթ. եւղ. (ընկերին) խոշը։

Ognaccórdo, sm. psaltérion, m. սազմոսարան. սաղմոս։

O'gni, a. tout, e. chaque. ամենայն. բնաւ. ընդհանուր. իւրաքանչիւր. գեաւթ. գեաւլեան. ներ ոխլեւթ։

Ognidì, av. chaque jour. Հանապազօր. առ առաւօ. ամենայն առաւօտ. ներ ոխլեւթ ներ ոխլեւթ։

Ognissanti, sm. la toussaint, le jour de la toussaint. օր. ամ ամենայն սրբոց. գեաւթ եաւլեան ներ-ոխլեւթ։

Ognivoltachè, av. toutes les fois que. քանդիսի անգամ թէ. ինչ գեաւթ օր. ինչ ներ-ըր օր։

Ognora, av. toujours, toutes les fois. յամենայն ժամ. միշտ. ցանկ. Հանապազ. գեաւ-ոխլեւթ. ներ ոխլեւթեան։

Ognorachè, c. toutes les fois que. քանդիսի անգամ եւ. ինչ ներ-ըր օր։

Ognotta, av. toujours. զորհանապազ. յամենայն ժամ. ներ գեաւ. ոխլեւթ։

Ognúno, pr. chacun. ամենայն. իւրաքանչիւր այր. ներ գեաւ. ներ ներ։

Oh! int. oh! ահ. վայ. ա՜խ. ի՜ք։

— bella! parbleu! այո. այո եւ. կարի քաջ. այն եւ. այն. ներ-ներ. ոխլեւթեան։

Ohi'! int. ah! hélas! aïe! ա՜խ. բարի. եղմակ

Oi! int. hé! ահ. վայ ինձ. ա՜խ. վա. գեաւ։

Oibò! int. fi! oh que non. այն անգր. վարգասա. քաւ լիցի. ի քաց տար. ներ գեաւ. ոխլեւթ։

Ohimè! int. hélas! misérable que je suis! Oimè! } վայ ինձ. եղմակ. ներ-ոխլեւթ. վա ինձ. Oisè! int. misérable qu'il est! hélas! pauvre malheureux! վայ նմա. եղմակ է. ներ-ոխլեւթ նմա։

Oltù, int. malheur à toi. եղմակ. վայ քեզ. ներ-ոխլեւթ ոխ-ոխ. վա գոլ-ըմա։

Olà, int. holà! hé! այ. այր գա. քեզ ասեմ. դեր. հեւթ. իւա. ահ։

Olcaceo, a, a. huileux, se. իւղալից. իւղաթափ. ներ-ոխլեւթ։

Oleandro, sm. oléandre, laurier-rose, m. ժանկավարդ. վարգասարդ. ոխլեւ ոխլեւթ. ոխլեւթ ոխլեւթ։

Oleastro, sm. olivier sauvage, m. ձիթենի վայրենի. ներ-ոխ ոխլեւթեան ոխլեւթ։

Olente, a. odoriférant, qui sent bon. անուշ-հոտ. խնկոյ. ներ-ոխլեւթ. ներ ներ-ոխլեւթ։

Olcoso, a, a. huileux, se. իւղալից. յիւղոյ. ներ-ոխլեւթ։

Olezzare, vn. sentir bon. հոտ անոյշ բուրել. անուշանալ. ներ-ոխլեւթ ներ-ոխլեւթ։

Olezzo, sm. bonne odeur, f. հոտ անուշութեան. ներ-ոխլեւթ. ներ-ոխլեւթ։

Olfare, v. Odorare.

Oliandolo, sm. vendeur d'huile, m. վաճառական ձիթոյ. ներ-ոխլեւթ։

Olibano, sm. oliban, encens mâle, m. խնկոյ. ոխլեւթ. ոխ-ոխ-ոխ։

Oliere, sf. pl. huilières, f. pl. տան իւղոյ. ներ-ոխլեւթ։

Oligarchia, sf. oligarchie, f. նուազ իշխանութեան. նուազ իշխանք. հոգ-ոխ-ոխլեւթ-ներ-ոխլեւթ. ոխ ոխ-ոխ-ոխլեւթ ոխ-ոխ-ոխլեւթ։

Olimento, sm. odeur, f. հոտ. ներ-ոխ. գոյ։

Olimpiade, sf. olympiade, f. ոխլեւթեան. բանիւամբաւ. բանիւական մրցութեան. գեաւթ ոխ-ոխ-ոխլեւթ. ոխ-ոխ. ներ-ոխլեւթ։

Olimpico, a, a. olympique. ոխլեւթեական. բանիւական. ներ-ոխլեւթ։

Olimpiònico, sm. vainqueur aux jeux olympiques, m. յանիւական մրցութեան յաղթօղ. ներ-ոխլեւթեան ոխ-ոխ-ոխլեւթ։

O'lio, sm. huile, f. ձէթ. եւղ. ներ-ոխ ներ-ոխլեւթ ներ։

L' — santo, les saintes huiles, f. pl. l'extrême-onction, f. եւղ սրբոյ օծման, սրբոյն օծումն. ներ-ոխլեւթ։

Oliòso, a, a. huileux, se. իւղալից. ներ-ոխլեւթ։

Olire, vn. sentir bon. անուշանալ հոտ բուրել. ներ-ոխլեւթ ներ-ոխլեւթ։

Oliva, sf. olive, f. 2. olivier, m. ձիթապտուղ. ձիթի. 2. ձիթենի. ներ-ոխ. ներ. 2. ներ-ոխ ոխլեւթ. ներ-ոխլեւթ։

Olivàstro, a, a. olivâtre. ի գոյն ձիթենւոյ. ներ-ոխ գոնաչ. ներ-ոխլեւթ. ներ-ոխլեւթ ներ-ոխլեւթ։

Olivèto, *sm. lieu planté d'oliviers, m.* Ձիթաստան · ձիթենեվայր ·

Olivo, *sm. olivier, m. (arbre).* Ձիթենի · ձիթեան ապտղ ·

O'lla, *sf. pot, m. marmite, f. պղպե.* Լծօրէիթ ·

Olmèto, *sm. lieu planté d'ormes, m.* Կնձենիք · կնձենեվայր ·

O'lmo, *sm. orme, m.* Կնձենի · * Թեղի · * պղպե · կնձենի ապտղ · կնձենեայ · կնձենենի ·

Olocausto, *sm. holocauste, m.* ողջակէզ · ամբողջական մոհրճութիւն ·

Ológrafo, *a. (testament) olographe, m. (acte)* ողջագիր · պարզապէս գրեալ բռնագործ ձեռամբ կատարագրին · վճռագիր ի ներկին եղելի ի ներկոյս (վճռագրութիւն) ·

Olómetro, *sm. hotomètre, m.* ամենայնի գործի չափագրութիւն չափելոյ · ձիթի եղելութիւն ·

Olorare, *vn. sentir bon.* զհոտ անուշական բուրել · ևս ևս բուրել ·

Olóre, *sm. odeur, f. հոտ.* բոյր ·

Oloróso, *a. a. odoriférant, e. անուշահոտ* · ևս ևս բուրեալ ·

O'ltra, *v.* Oltre.

Oltracciò, *c. de plus, en outre.* Նաեւ · եւս · եւ գաղեաց · բայց ամենայնի վերայ · պատճառ մըտ ·

Oltrachè, *c. outre que.* եւ ոչ միայն այս · առաւել եւս քան զայս · պատճառ մտե ·

Oltracotánza, *sf. présomption, insolence, f.* ժպրհամարհութիւն · յանդուգն համարձակութիւն · ինքնին ղեկավարութիւն ·

Oltracotáto, *a, a. présomptueux, se.* յանդուգն · յանձնառապատան · ժպրհ · ինքնին ղեկավարել · մարդ ·

Oltraggeria, *sf.* }*outrage, affront, m.*

Oltraggiamento, *sm.* Ի ձեռամբեր · նախատինք · անիծք · հայհոյութիւն ·

Oltraggiare, *va. outrager, offenser.* Ի ձեռամբեր · նախատել · անիծ ելնիլ · ձիթել · ձիթելիր ·

Oltraggiatóre, trice, *s. qui outrage.* նախատիչ · Ի ձեռամբարիր · անիծողիր ·

Oltraggio, *sm. outrage, m. 2. exces, m.* Ի ձեռամբեր · նախատինք · արձամարհութիւն · 2. անչափութիւն · առաւելութիւն · անիծ · հայհոյութիւն · չափ · ձիթ · 2 · ևսբուսբ · ինճոյս ·

Oltraggiosamente, *av. outrageusement. 2. à l'excès.* Ի ձեռամբեր · արձամարհաբար · 2. անչափ · առանց չափոյ · ինքնին իւր · ևսբուսբ իւր · 2 · ինքնին · եւսբուսբ ·

Oltraggióso, *a, a. outrageux, se. 2. excessif, ve. déréglé, e.* Ի ձեռամբարիր · զինքնագործիչ · Ի ձեռամբերի · 2 · անչափ · յանձնառապատան · անիծողիր · անիծողիչ · 2 · ծրտուբուբ · եւսբուսբ ·

Oltramaravigliόso, *a, a. très-surprenant.* զարմանելագործ · մեծապատիս · ևսբուսբ · ճոխ ·

Oltramáre, *av. outre-mer.* յայնկոյս ծովու · ևսբուսբ ծովի բուրբեան ·

Oltramarino, *a, a. d'outre-mer. ap. t.* յայնկոյս ծովու · ևսբուսբ ծովի բուրբեան ·

Oltramirábile, *a. très-admirable.* զարմանալի յոյժ · ճոխ · հիանալի ·

Oltrammagnánimo, *a. très-magnanime.* կարի մեծանձն · ևսբուսբ · հիանալի ·

Oltrammisurάto, *a, a. démesuré, e. immense.* անչափական · անպատման · հասարակ ևսբուսբ ·

Oltramódo, *av. extraordinairement.* յանչափս · կարի · մեծապէս · ինքնին · ևսբուսբ ·

Oltramontάno, *a, a. ultramontain, e. ap. t. յայնկոյս լերին · ևսբուսբ ծովի բուրբեան · ևսբուսբ ·*

Oltramónti, *av. au-delà des monts.* յայնկոյս լերանց · ևսբուսբ · ևսբուսբ ·

Oltránza, *sf. v.* Oltraggio.

Oltrapagάto, *a, a. surpayé, e.* Հատուցեալ առաւել քան գարժանն · ինքնին ևսբուսբ · ևսբուսբ ·

Oltrapassáre, *va. surpasser, passer outre.* անցանել · յայնկոյս · անցանել · զանցանել · գալել · ևսբուսբ · ինքնին ևսբուսբ ·

Oltrapossénte, *a. tout-puissant, e.* ամենազօր · ինքնին ևսբուսբ ·

Oltrarsi, *vp. s'avancer.* յառաջ խաղալ · ևսբուսբ · ևսբուսբ ·

Oltraselvάggio, *a, a. très-sauvage.* կարի վայրենագործ · ևսբուսբ ինքնին ·

O'ltre, *prep. outre. 2. contre. 3. un peu plus, au-delà de. 4. au-dessus. 5. hors de. pas à. ap. t.* * Ի գատ · 2 · Հակառակ · 3 · աւելի մի ինչ աւելի · 4 · ի վեր քան · բայ ի բայ · 5 · արտաքոյ քան · մտաք · դուրս · ևսբուսբ · 2 · ևսբուսբ · 3 · ևսբուսբ · ևսբուսբ · 4 · վերայ · 5 · ևսբուսբ · ևսբուսբ ·

— *av. outre, au-delà, bien loin. 2. en avant, plus en avant. adv. après* քան · բայաւդոյն · յայնկոյս · 2 · յառաջ կրայ · յառաջ · ևսբուսբ · ևսբուսբ · 2 · ևսբուսբ ·

Oltreché,)*c. outre que. ևս ոչ միայն զի ·*

Oltrediché, *sf.* }*ձնդ զայն զի · առաւել քան · պատճառ մտե · վերայն ·*

Oltremáre, ecc. *v.* Oltramare, ecc.

Oltrenúmero, *av. sans nombre, infiniment.* անհիմն · անչափ · հասարակ · ևսբուսբ ·

Oltrindecènte, *a. très-indecent, e.* կարի անճոյ · ևսբուսբ ևսբուսբ ·

Omaccino, *sm. homme de rien, petit homme, m. այր դատարկագործ, կարճ հասակաւոր · ևսբուսբ · ինքնին · ևսբուսբ ·*

Omaccio, *sm. méchant ou vilain homme, m. այր ժանդ · ինքնին · ևսբուսբ ·*

Omaccióne, *sm. homme gros et gras, m. այր յաղճամարմին · ինքնին ևսբուսբ ·*

Omaggio, *sm. hommage, m. պատուհասիճ · Տարի · պատուհ վճռանի · ապատ · Տնաւորութիւն · 2 · Հնազանդութիւն · յայտնապատութիւն Հպատակութեան · մեծարանք · պատիւ · շուք · 3 · պատարագ · ընծայ · նուէր · վերին · ինքնին · ևսբուսբ · 2 · ինքնին · ինքնին · ևսբուսբ · ինքնին · 3 · ինքնին ·*

Omai, *av. maintenant, à présent. արդ ևսկ · այժմ · կրկին · հնար ·*

Ombe, *c. or donc. եւ արդ · ևսկ ·*

Ombelicále, *a. ombilical, e. պորտայ · ինքնին պորտ · ինքնին ևսբուսբ ·*

Ombelico, *sm. nombril, m. պորտ · ինքնին ·*

Ombra, *sf. ombre, f. 2. nuit, f. 3. spectre, fantôme, m. մռնես, m. pl. 4. tache, f. 5. (t. de' pit.) les ombres, f. pl. 6. apparence, f. signe, m. 7. défense, faveur, protection, f. 8. excuse, f. prétexte, m. 9. soupçon, ombrage, m. առաւեր · Տպատեր · շուք · 2 ·*

գիշեր· 3· արհավիրք· խոհեմագիր· ջինջ· 4· բիծ· պղտոր· 5· չար, սուտերի հնարող· 6· նշանակ· երևակիր· ընծայասիրություն· 7· պաշտպանողություն· իմիջոց· 8· պատճառաբեր· պատրաստ· 9· կասկած· կարծիք· Ի բաց· ոչ· չէ՞ւ· 2· կնճիռ· 3· խոչընդոտ երեսը· 4· լիարժ· 5· ի՞ սկզբնե ի՞ վերջը· բերելիր· 6· ի՞ ներքինե· ի՞ դուռ· ի՞ բերելիս· 7· ի՞ տնեցի· ոչի՞ հնարի· 8· դիմեցե՞ ի՞ բաց· 9· էրթե՞ ի՞ տուն·

Far, dar —, *donner de l'ombrage.* կարծիս տալ· ներկանի երկյուղ ի՞ տեղ մի՞ տեղ· էրթե՞ ի՞ բերելիս· ընդոհնե վարանելիս·

Ombracolo, *sm. lieu couvert*, m. 2. fig. *protection*, f. Տեղի՝ հովանաւոր վայր· 2· պաշտպանութիւն· ի՞ ներքե՞ ի՞ բեր· 3· ի՞ տնեցի·

Ombramento, *sm. ombrage, abri*, m. Հովանի· պատսպարան· ի՞ ներքե՞ ի՞ բերելիս·

Ombrare, *va. ombrager.* 2. (t. de pitt.) *ombrer.* Հովանի առնել· սուտերի արհամել· Հովանացնել· 2· սուտերո ի՞ պնդան յօրինել· ի՞ ներքե՞ ի՞ բերելիս ընել· 2· ի՞ ներքե՞ ի՞ բերելիս նուէր·

Ombratico, a, a. *ombrageux, soupçonneux*, se. կասկածան· երկչոտ· կասկածոտ· երկչոտի·

Ombratile, a. *fantastique, idéal*, e. սուտերական· մտացածին· խայտի· ոչ ըստ·

Ombratúra, *sf. ombre*, f. *ombrage*, m. Հովանաւորե· սուտեր· ի՞ ներքե՞ ի՞ բերելիս·

Ombrazióne, *sf. obscurcissement*, m. *obscurité*, f. սուտերի մթնցուցանելիս· ի՞ ներքե՞ ի՞ բերելիս ընել·

O'mbre, *sm. hombre*, m. (*jeu*). խազ ինչ բարտախաղ· ոմի՞ նիով տ՞ոնելու·

Ombreggiamento, *sm. obscurité*, f. *ombrage*, m. սուտերի մթնցուցանելիս· ի՞ ներքե՞ ի՞ բերելիս·

Ombreggiáre, *va. faire ombre.* 2. (t. de pitt.) *ombrer.* 3. *ébaucher.* 4. *tracer.* 5. fig. *cacher.* Հովանի առնել· սուտերպուցանել· մթնացուցանել· 2· սուտերո ի՞ պնդան յօրինել· 3· սուտերպուել· Հարեւանցի գնալ· 4· գնդակել· նշանակել· 5· Ծածկել· ոչի՞ տալ· ի՞ ներքե՞ ի՞ բերելիս· 6· ի՞ ներքե՞ ի՞ բերելիս նուէր·

Ombrélla, *sf. petite ombre, ombre*, f. 2. *parasol*, m. 3. *ombrelle*, f. սուտեր սակաւ· 2· Հովանոց· Հովանոցակ· 3· փարա, Հովանոցակ (Տպաղիոց)· ոտ ի՞ ներքե՞ ի՞ բերելիս· 3· (Նաւեր) լուսարան·

Ombrellájo, } *sm. faiseur de parasols*, m.
Ombrellière, } Հոգիներ, Հարսարապետ Հովանոցակաց· ի՞ ներքե՞ ի՞ բերելիս·

Ombrello, *sm. parasol, parapluie*, m. Հովանոցակ· ի՞ ներքե՞ ի՞ բերելիս·

Ombrévole, a. *sombre.* Հովանաւոր· ի՞ ներքե՞ ի՞ բերելիս·

Ombrifero, a, a. *qui fait ombre.* Հովանաւոր, Հարսարապետ (Տան)· ի՞ ներքե՞ ի՞ բերելիս·

Ombrosità, *sf. obscurité*, f. 2. fig. *ignorance*, f. մթնարեգինութիւն· տգիտութիւն· 2· տգիտութիւն· Հարանքե· 2· տգիտանքե·

Ombróso, a, *a. ombrageux, se.* 2. *sombre.* obscur, e. կասկածան· խրտչող· 2· Հովանաւոր· մթին· Խորհե· Հարանքեալ· 2· ի՞ ներքե՞ ի՞ բերելիս·

Omèi, *sm. pl. gemissements*, m. pl. ողբք կոծք· ձիչք·

Omelia, *sf. homélie*, f. խօսք Հոգեւոր· Հառաջ· ներ·

O'mero, *sm. épaule*, f. ուս· մեռ·

Omettere, *va. omettre.* գանց առնել· թողուլ· ի բաց թողուլ· ընչ ընելոյ· պատճառ ինչ ինելոյ·

Ométto, } *sm. petit homme, homme de*
Omicciátto, } *rien*, m. այր կարճ Հասակաւ·
Omicciuólo, } այր գոյնգոյնակ· անասուն· ոչնչածի· ոչնչի պարի·

Omicida, } *s. e a. homicide, meurtrier*, e.
Omicidiále, } մարդասպան· սպանող· սրիչ·
Omicidiário, Հարձող· Հանդիր· ի՞ ներքե՞ ի՞ բերելիս·

Omicidio, *sm. meurtre, homicide*, m. սպանութիւն· սրիչհարձողութիւն· ի՞ ներքե՞ ի՞ բերելիս·

Omília, *sf. homélie*, f. Հոգեւոր խօսք· Հառաջ· ներ·

Omissione, *sf. omission*, f. թողութիւն· անփոյթութիւնից· անանձնութիւն· գանց առնելիք· ի՞ ներքե՞ ի՞ բերելիս· պատճառ·

Ommettere, Ommissione, *v.* Omettere, Omissione.

Omniscio, a, a. *qui sait tout.* ամենագէտ· Հիր ընէն ոչնչէր·

O'mo, *sm. homme*, m. մարդ· տղեր·

Omogéneo, a, a. *homogène.* Համազգի· միազգի· ոչէ ոչ· Հերինու·

Omologáre, *va. homologuer.* 2. (t. de'geom.) *comparer.* վաւերական առնել· Հաստատել հրամանաւ· 2· Համեմատել· զուգել· ի՞ ներքե՞ ի՞ բերելիս· ի՞ ներքե՞ ի՞ բերելիսեր· 2· ի՞ ներքե՞ ի՞ բերելիս·

Omologazióne, *sf. homologation*, f. վաւերատնական Հաստատութիւն· հնուց ընէրէ էլէ էոքե՞ ի՞ ներքե՞ ի՞ բերելիս·

Omólogo, a, a. *homologue.* միասին· կշռնակ (կողմանք յօդագործի նման ձեւս)· ալ՞ ե՞ ալ·

Omónimo, a, a. *homonyme.* Համանուն· ա՞ ա՞ ալ·

Omóre, Omoróso, *v.* Umore, Umoroso.

Omúccio, *sm. petit homme*, m. այր փոքրիկ· ոչ՞ ալ՞ ա՞ ալ՞·

O'nagra, *sf. ânesse sauvage*, f. 2. *onagre*, m. 3. *herbe aux ânes*, f. մասակ յիս· 2· եշ· մէրձէնական պատճառակի· 3· բոյս ինչ· *ցանուտ· Խեղճ եղէնի տիւնի· 2· Հշոյ· ալ՞ նիվ մինեինէ· 3· եղէ՞ ո՞ ա՞·

O'nagro, *sm. onagre*, m. յիս· իշամայր· գալ՞ Խոտի եղէնի·

Oncénso, *sm. encens*, m. խունկ· ի՞ ներքե՞ ի՞ բերելիս·

Oncia, *sf. once*, f. 3. *pouce*, m. 4. *once*, f. ունկի· մեծագալ· 2· ակի գահեկան դէնա գոգագոյ· 3· մատն· չափ մատնի· 4· բիծ· Խոտոր· 2· ալ՞ նիվ ա՞ տ՞ելի ա՞ ըն՞ ե՞ ի՞ Խոտոր· 4· ի՞ ներքե՞ ի՞ բերելիս·

Oncino, *sm. crochet*, m. կոցաւոր երկաթի· *կեռ· ի՞ ներքե՞ ի՞ բերելիս·

O'nda, *sf. vague, onde*, f. *flot*, m. *տիք. ծփանք. զօսանք. տալը. ծփել.*

Andare a onde, *chanceler. տատանել, ի ծփանի կալ. տալտնիմ. լողծփանիմ.*

Drappo o stoffa a onde, *drap ondé, façonné en ondes. կերպաս վէտ վէտ գոգոդուկ. տալը. ծփել. ի ծփանս.*

Ondánte, *a. flottant, e. ծփական. յուզակ. տալը. լողծփելը.*

Ondáta, *sf. houle*, f. *ծովածփանք. ալիկոնակ. ծփանք. լողծփանք տալը. ի ծփանս. ալիք.*

Ondáto, *a. ondé, e. վէտ վէտ գործեալ. ալիք. տալը.*

O'nde, *av. d'où. 2. où. 3. c'est pourquoi. 4. dont, desquels, avec lesquels, etc. ասած. 2. ուր. 3. ասած. վասն որոյ. ինչի համար. որոյհետև. 4. որոյ. յորոց. որոմէ. ինչ. ինչ. 2. ինչպէս. 3. ասած չէն. ու. ինչպոտիս. 4. հանդերձ. որ. հանդերձանօք որ.*

Ondeché, *av. de quelque lieu que ce soit. ասած ու իցի. ինչ ինչպէս որ.*

Ondeggiamento, *sm. agitation des flots*, f. *ծփանք. տատանումն. ծովու. ելք. ջրոց տալտնալը. լողծփանիմ. տալը.*

Ondeggiare, *vn. ondoyer, flotter, voltiger, branler. 2. être indécis, irrésolu, chanceler. ծփել. տատանիլ. ծոտել (ալեաց, զգեստաց). 2. ծփել. ի մէջ. յերկիւղս կալ. լողծփանիմ. տալտնալը. տալը.*

Ondeggiáto, *a. ondé, e. ծփեալ. ալիք. ալիքե. 2. ծոտորուկ. ալիք. ալիքե. ծոտոտ. վերճերճեալ. ալիքե.*

Ondóso, *a. a. plein d'ondes. ալեկոծ. ծփիմ. տալտնալը.*

Ondulazione, *sf. ondulation*, f. *ելք. ելք. տատանումն. տալտնալը.*

Ondúnque, *av. de tout côté. ամենայն ուստեք. ինչ ինչոտիս.*

Onerário, *a*, *a. onéraire. որ պաշան է գործել ինչ. գործակալ. ուր ևէ իրիկնի պրեսս ելու.*

Onerôso, *a*, *a. onéreux, se. à charge. ծանրաբեռն. գժուարալիր. տալը. տալիչ.*

Onestà, *sf. honnêteté, sagesse*, f. *2. modestie, pudeur*, f. *3. bienséance*, f. *պարկեշտութիւն. գեղամեղմութիւն. գեղեցկութիւն. համեստութիւն. ազնուութիւն. ամօթ գանձելութիւն. 3. պատշաճութիւն. վայելչութիւն. տալը. ելք. եկելիք. 2. եղեռն. տալը. երբեմն. 3. ի եւեւելեւէ. իսան.*

Onestamente, *av. honnêtement. 2. convenablement. ազնուաբար. պարկեշտութեամբ. 2. պատշաճութեամբ. վայելչութեամբ. եղեռն իւր. եղեռն իւրէն. 2. ի եւեւելեւէ իսանէ.*

Onestáre, *va. pallier. 2. rendre honnête. 3. embellir. գործել. վայելուչ կերպարանս. ծաղկել. զարդարել. առազաստել. 2. համեստ ցուցանել. պարկեշտապէս յարգարել. 3. գեղեցկացուցանել. երեսիել. ինչ իրիկնի. 2. գեղեցկութիւն. ճոխ ևեօթիրիկնի. 3. ևեօթիրիկնիել.*

Onestiggiare, *vn. agir honnêtement. պարկեշտութեամբ. բան պատշաճի գնալ. պարկեշտանալ. եղեռն իւրէն. եեեե

magnificence, f. մեծարանք. 2. պերճանքներ. 2. ապրանքներ.

Onorificare, va. *honorer*. պատուել. իշխելի.

Onorificenza, *sf.* *honneur*, m. պատիւ. իշխանութիւն.

Onorifico, a, a. *honorifique*. պատուական. փառաւոր. իշխանական.

Onranza, *sf.* *honneur*, m. պատիւ. յարգ. իշխանութիւն.

O'nta, *sf.* *honte, insulte*, f. *outrage, affront*, m. նախատինք. թշնամանք. արհամարհանք. ամօթ. անարգ. անիծք. ոխ. նախատինք.

Ad, a — , *malgré, en dépit de ... ընդ հակառակ. անակամ. հակառակելով. նեղ. ստիպմամբ. ի չարս.*

Ontanèto, *sm.* *aunaie*, f. դաստան կարասէ կարեաց. * յաւուրսառատ. կերպ. լերէ.

Ontano, *sm.* *aune*, m. (*arbre*). կարաս կարեաց. * յաւուրսի.

Ontare, va. *déshonorer*. անպատուել. թշնամանել. նախատել. կնիք.

Ontologia, *sf.* *ontologie*, f. *Էակաբանութիւն. էից մասին.* * էակաբանութիւն. էութեան տեսչութիւն.

Ontosaménte, *av.* *honteusement*. թշնամանաբար. ամօթով. ոխակալութեամբ. ի չար.

Ontóso, a, a. *honteux*, etc. նախատանաց. ամօթալից. նախատինքի ելան. ոխերիմ. նախատաճ.

Onústo, a, a. *chargé*, e. բեռնաւոր. ակաղձուն. ծանրաբեռ. ծանր.

Opacità, *sf.* *opacité*, f. *ստուերութիւն. խաւարութիւն.* ոգեղէն.

Opáco, a, a. *sombre, ombragé, obscur, e. opaque.* ստուար. մթին. խաւար. խոտորնակ. ստուերաւէտ ներկեալ.

Opále, *sf.* *opale*, f. *Հրդեհի պէս. ակռայ. քար մը պէս պայծառ. պէս ոյ ներկեցեր.*

Opéfice, *sm.* *artisan, ouvrier*, m. արուեստաւոր. արհեստաւոր. ծանրաբեռ. իշխ.

O'pera, *sf.* *ouvrage, travail*, m. *besogne*, f. 2. *ouvrage*, m. *journée*, f. 3. *ouvrage*, m. *œuvre, composition*, f. 4. *ouvrier*, m. 5. *damassure, étoffe ouvrée*, f. 6. *opéra*, m. գործ. իրք. փառակ. արուեստ. 2. գործ միոյ աւուր. 3. չինուած. արուեստ. գործուած. յօրինուած. մատեան. 4. աւուրգործաւոր. 5. կերպաս գամասկոյից. գործ նկարագրեալ. 6. երաժշտական գուսանութիւն. իշ. հանդիսական. 7. ոյր ինչ ինչ իշ. 8. ինքնին. ի բան. 4. իշխ. բեռնակիր. 5. պշուկիչ ինչ. ընդհանուր ուրուագիծ. 6. հանդիսի ներուած. օգնական.

Mettere in —, *effectuer*. 2. *donner de la besogne à qn.* ընդ գործ արկանել. կատարել. 2. գործ ի ձեռն տալ. աշխատացուցանել. պարապեցուցանել. ծանր գործ. ինչիւ. 2. իշխ ծանրաբեռ. կաղապարել.

Operábile, a. *faisable.* զոր մարդի է գործել. գործագործ. ելս պիտի.

Operáccia, *sf.* *mauvais ouvrage*, m. գործ չար. ֆեհս իշ.

Operággio, *sm.* *ouvrage*, m. գործ. իշ.

Operaggióne, *v.* Operazione.

Operájo, *sm.* *ouvrier*, m. գործաւոր. մշակ. աւուրգործաւոր. իշխ. բեռնակիր.

Operaménto, *sm.* *opération*, f. գործ. վարժարժիմ. իշ. ածիլ. ի ածիլ.

Operáre, va. *opérer*, *agir*. 3. *se servir, faire usage*. գործել. ածել. վատնել. 2. գործել. ածիլ. 3. ի գործ արկանել. վարել. իշխ. ընծայել. 2. ինքնին իմիտ. իշխ. ի ածիլ. ընծայել.

Operársi, *vp.* *s'occuper*. պարապել. զեպ. ինչ. զանազանել ըմբռնել.

Operativo, a, a. *efficace*. 2. *laborieux*, *se.* *agissant*. գործական. 2. գործօն. վատասական. ինքնին իշխ. 2. ընծայասէր.

Operatóre, *sm.* *ouvrier, auteur*, m. 2. *opérateur*, m. գործիչ. գործաւոր. արուեստագէտ. 2. ատաղձ. ձեռագործ բժիշկ. բժիշկ վիրաց. իշխ. խոհ. 2. ծերբակալէ ինքնակիր իշխ. խոհ.

Operazioncélla, *sf.* *petite opération*, f. գործողութիւն. գործ. գործակ. ինչ. 2. գործողութիւն. գործ. արար. 2. ձեռագործութիւն բժշկաց իմաստնոյ. իշ. ածիլ. ինար. 2. ծերբակալութիւն.

Operetta,) *sf.* *petit ouvrage*, m. 2. *opus-*

Opericciuóla,) *cule*, m. *brochure*, f. գործ փոքր. 2. մատեան փոքրիկ. ինչ. 2. գիրքոյկ.

Operosità, *sf.* *difficulté, peine*, f. գժուարութիւն. աշխատութիւն. կնճռոտութիւն. վշտագործութիւն.

Operóso, a, a. *actif*, *ve.* գործօն. վատասական. ընդունակ.

Opifice, *sm.* *ouvrier*, m. գործիչ. արուեստաւոր. իշխ. իշխ.

Opimo, a, a. *abondant*, *e. grasse*, *se. riche*, *fertile.* առատ. պարարտ. զուլ. ինչ. ընծայ.

Opinabilménte, *av.* *vraisemblablement*, *à coup sûr.* հաւանութեամբ. հաւանական կարելեաւ. կարելի ինչ ինչիւ. ընդունակ.

Opinare, va. *opiner*. 2. *penser*. ասել. գիւր կարծիս. 2. խորհել. կարծել. իշխ. ընծայել. 2. ինքնին. ասելով.

Opinionáccia, *sf.* *étrange opinion*, f. անհնարին կարծիք. զրահ. իշխ.

Opinióne, *sf.* *opinion*, f. *avis, sentiment*, m. կարծիք. խորհուրդ. բան. ընծայ. իշխ. ինքնին. վճիռ.

Opiáre, va. *donner de l'opium*. տալ մի մարդ. կերակրի մէկին. ֆեհս վիրաւոր. ընծայել.

— la mente, *troubler l'esprit*. խանգել. պղտորել զմիտս. ածիլ ընծ ի ինչ ինչ. ընծայել.

Oppiáto, *sm.* *opiat*, m. խառնուածոյ զեղ մէկնիկ. ֆեհս ընծայ. հաճոյ.

Oppiláre, va. *obstruer*, *opiler*. առանձնել. փակել. գանգ. ինչ. ինչ. ինչ. ինչ.

Oppilativo, a, a. *opilatif*, *ve.* որ խնամ. ընծայ.

Oppilazióne, *sf.* *obstruction*, *opilation*, f. խնամք. ծածկ մարմնոց. ընծայ. ընծայ.

O'ppio, *sm.* *aubier*, m. 2. *opium*, m. կարմրերգ. ծաղ. ինչ. 2. կարծիք մէկնիկ. ի մարդ ի մէկնիկ. մէկնիկ. ընծայ. ընծայ. 2. ֆեհս.

Opponiménto, *sm.* *opposition*, f. ընդդէմդարձ.

ամրիեն. Հակառակութիւն. Ք-ուլը Ք-ծմ-
ԼՒՒՆՔ-Ն:
Oppòrre, va. opposer. ընդդէմ, առաջի դնել.
դիմադարձ լինել. Հակառակել. Ք-ուլը Ք-ս-
Ռած, Ն-ծ-ղնել. Ռ-ա-ծ-ոխել, ԼՒՒՆՔ-Ն:
Oppórsi, vp. s'opposer. ընդդէմ կալ. Հա-
կառակիլ. դէմ ունել. Ք-ուլը Ք-ա-ր-ծ-
Ռ-ա-ծ-ՒՒՆՔ-Ն. Ա-ի-ա-ՆՔ-Ն ԼՒՒՆՔ-Ն:
Opportunamènte, av. à propos. ի գէպ ժա-
մանակի. ի Տ-ա-ՀՀ. քան պատշաճի. Վ-ԼՒՒՆՔ-Ն-
Ռ-ա-ԼՒՒՆՔ-Ն:
Opportunità, sf. occasion, opportunité, f.
loisir, m. 2. nécessité, f. պարապ. գիպող
ժամ. գէպ ժամանակ. պատեհութիւն. 2.
պիտոյք. Ք-ուլ-ՐՒՆ-Ն. Ռ-ա-ԼՒՒՆՔ-
Ռ-ՆԹՒՆ:
Opportúno, a, a. opportun, e. favorable. 2.
nécessaire. պատշաճ. պատեհ. գիպող. ի
գէպ. 2. կարեւոր. պիտանացու. Ռ-ՆԹ-ՈՒՆ.
Ռ-ՆԹ-ՈՒՆԼ. Ռ-ՆՂ-ՆԼ (Ռ-ՆԼ). 2. ՒՒՆՔ-ՈՒԼ-
ՆԼՒՆ:
Opposito, sm. l'opposite, le contraire, m.
Հակառակն. ընդդէմն. Ղ-ՐՈՒ:
Oppositóre, sm. adversaire, m. Հակառա-
կորդ. դիմակաց. Ք-ուլը Ք-ա-ր-ծ-ող. Ռ-ա-ծ-ող:
Oppositione, sf. opposition, résistance, f.
empêchement, m. ընդդիմութիւն. Հակա-
ռակութիւն. դիմադարձութիւն. արգել.
կրճիտ. 2. Համդիպումն իրաց. Ք-ուլը Ք-ծմ-
ՆԼՒՆ. Ռ-ա-ԼՒՒՆՔ-Ն ՒՒՆՔ-Ն. 2. Ք-ուլ-
ՂԲ-ՐՒՆ ՏՐ:
Opposto, sm. le contraire, le revers, l'op-
posite, m. Հակառակն. Ղ-ՐՈՒ:
— a, a. opposé, e. contraire. Հակառակ.
ընդդէմ. ընդդիմակաց. Ք-ուլը. Ղ-ՐՈՒ:
— av. vis-à-vis, en face. Համդէպ. դէմ
ընդ դէմ. Ք-ուլը Ք-ՐՒՆ-Ն. Ք-ուլը Ղ-ՐՒՆ:
Oppressare, va. suffoquer, opprimer. 2. ac-
cabler, vexer. խեղդել. Հեղձուցանել.
Ն-ՆՁ-ՆԼ. 2. ատամպճռցանել. խռել. պռը-
Ռ-ն. 2. ՒՒՆՔ-ՈՒԼ-Ն. Ղ-ՆՁ-Ն. Ս-ՐՒ ԼՒՒՆՔ-Ն:
Oppressatóre, sm. oppresseur, m. Ն-ԵՂՁ.
Տարաւաշարիչ. Ս-ՐՒ Խ-ՂՁ-Ն. Ղ-ՆՁ-ՈՂ:
Oppressione, sf. oppression, f. accablement,
m. 2. tyrannie, oppression, f. Հեղձումն.
Ն-ԵՂՁ-ՆԼՒՆ Ն-ԵՂՁ-ՈՒԹ-ՒՒՆ. 2. Տարաւա-
Տարիչ-ՒՒՆ. բռնաբարութիւն. ՈՂՐՆ-
ԴՈՂ-ՐՒՆ. 2. Ս-ՐՒ. Ղ-ԵՂՁ-Ն. Խ-ԼՒՒՆՔ-Ն:
Oppressivo, a, a. oppressif, ve. Ն-ԵՂՁ-
Ս-ՐՒՆ-Ը-ՈՂ:
Oppresso, a, a. opprimé, e. Տարաւաշար.
Ն-ԵՂՁ-ՈՂ. տառապեալ. Խ-ԼՒՒՆՔ-Ն Խ-ՐՒՆ-
Ղ-ՈՂ-Ն:
Oppressóre, sm. oppresseur, m. Տարաւա-
բռնաւոր. ազիսաբար. Ղ-ԵՂՁ-ՈՂ. Ս-ՐՒՆ-Ը-ՈՂ:
Oppressura, v. Oppressione.
Opprimere, va. opprimer. 2. ruiner, anéan-
tir. Տարաւաշարել. զրուել. ընկճել. լկել.
Հեղձուցանել. 2. քանդել. ասաղել. հե-
ռաբաղադ առնել. ՐՒՐՒՆ. ՈՂՐՆ-ՐՒՆ Ղ-ՐՒՆ-
Ս-ՐՒ ԼՒՒՆՔ-Ն. ՈՂՐՆ-Ն. 2. Ը-ԼՒՒՆՔ-Ն. Խ-ՐՈՒՆ.
Խ-ԵՂ ԼՒՒՆՔ-Ն:
Oppugnamènto, sm. assaut, m. կռիւ. յար-
ձակումն. Ա-ի-ՐՒ. Հ-ա-ՂՁ. Ք-ուլը Ռ-ա-ծ-ՒՒՆ:
Oppugnare, va. attaquer. յարձակել. կռուիլ.
ի դէմն Տարկանել. մարտնել. Ա-ի-ՐՒ. Հ-ա-ՂՁ
ԼՒՒՆՔ-Ն. Ք-ուլը Ը-ԼՒՒՆՔ-Ն. Ղ-ԵՂՁ-ՈՂ-Ն-ԼՒՆ-Ն:
Oppugnatóre, sm. assaillant, qui attaque, m.
Հակառակամարտ. յարձակող. ասպատ.
Ա-ի-ՐՒ Խ-ՂՁ-Ն. Ք-ուլը Ը-ՂՁ-Ն:
Oppugnazione, sf. attaque, f. յարձակում.
կռիւ. մարտ. Հ-ա-ՂՁ. Ղ-ԵՂՁ-ՈՂ-ՒՒՆ. Ք-ուլը
Ը-ծմ-Ն:
O'pra, Opràre, v. Opera, Operare.
Oprire, va. ouvrir. բանալ. ՈՂՐՆ-Ն:
Opulènte, a. opulent, e. riche. Ա-ՂՁ-ՈՒ.
Opulènto, a, Յառատ. ընչաբեր. Ը-ԼՒՒՆՔ-Ն. Խ-ՆՐ-
Ր-Ն:
Opulenza, sf. opulence, richesse, f. Ա-ՂՁ-ՈՒ-
ԹԻՒՆ. ընչաբերութիւն. Ը-ԼՒՒՆՔ-Ն-ՈՒԹ-ՒՒՆ:
Opùscolo, sm. opuscule, petit ouvrage, m.
Համառօտ մատենիկ, յորմէ ամառ փորձին.
ՈՂ-ՊՒՄ-ԱՒ-ՐՒՆ-ՈՒԹ-ՒՒՆ. Ա-ՂՒ-ԼՈՒ-Ն Խ-ՐՒՆ-
Ն-Ն:
O'ra, sf. heure, f. 2. temps, m. ժամ. պահ.
2. ժամանակ. Ռ-ա-ՐՒ. 2. Ը-ՐՒՆ:
— av. à présent, maintenant. 2. or, donc.
այժմ. արդ. 2. վասն որոյ. արդ. ուրեմն.
ԼՒՒՆՔ-Ն Ղ-ա-ԼՒՒ. 2. Խ-ՆՐ. Ղ-ա-ՐՈՒ Ղ-ա-ՐՈՒ-Ն:
Or ora, av. tout-à-l'heure. այժմ. ա-ռ ժա-
մայն. ԼՒՒՆՔ-Ն. Ֆիլ-Ն-ՈՒ:
Oracolare, va. prédire, pronostiquer. տալ
Տրամայ պատասխանի. յառաջագոյն գու-
շակել. Ռ-ա-ծ-ոխել Խ-ՈՒՆ ԼՒՒՆՔ-Ն:
Oracolista, sm. oracle, m. պատգամախօս.
Ռ-ա-ծ-ոխ-ՈՂ Խ-ՈՒՆ ԼՒՒՆՔ-Ն:
Oracolo, sm. oracle, m. 3. prédiction, f. 4.
oratoire, m. chapelle, f. պատգամ. Տրամայ
պատասխանի. բանք. 2. գիր. 3. ըղձա-
թիւն. կանխապատիլ բանք. յառաջասացու-
թիւն. 4. տուն աղօթից. ազօթանոց. Ա-
ՄԱՆ-ՈՒՆ. ՈՂՐՆ-ՐՒՆ ՒՒՐՒՆ-Ն ԼՒՒՆՔ-Ն. 2. Խ-Ն. Ղ-ա-
Ռ-ՈՒՆ-Ն. 3. Ի-ՒՒՆ-ՈՂՐՆ-ՐՒՆ-Ն Ա-ՂՒ-ԼՈՒ-Ն. Ա-ՂՒ-
ՒՒՆ-ՈՂՐՆ-Ն. 4. Խ-ՈՒՆ-ՒՒՆ-Ն. Ա-ՂՒ-ԼՈՒ-Ն
ԽՒՒՆ-Ն:
O'rafo, sm. orfèvre, m. ոսկերիչ. ոսկերգործ.
Ք-ՈՒ-ՐՒՆ-Ն. Ֆ-ՐՒՆ:
Oragàno, sm. ouragan, m. մրրիկ. Հողմամրրիկ.
Ք-ՈՒ. ՂՐ-Ն:
Oramài, av. maintenant. 2. désormais, do-
renavant. արդ. այժմիկ. 2. պատհեաւ.
ԼՒՒՆՔ-Ն. Ղ-ա-ԼՒ. 2. ՒՒՆՔ-Ն ՈՂՐՆ-Ն. Ղ-ՈՒՆ-
Ղ-ՈՒՆ-Ն:
Oràre, va. prier. 2. adorer. 3. haranguer.
յաղօթս կալ. աղօթս առնել. 2. երկիր
պագանել. պաշտել. 3. Տառել. Ռ-ա-
ԿԱՆԵԼ. Տրատարակաբան լինել. Ռ-ա-ՐՒ ԼՒՒՆՔ-
Ն. 2. Ա-ՂՒ-ԼՈՒ Ը-ՐՒՆ-Ն. 3. Ա-ՂՒ-ԼՈՒ ՒՒՆՔ-Ն. Խ-ՆՐ-
Ա-ՂՒ-ԼՈՒ-Ն:
Orário, a, a. horaire. յժամուց. Ա-ՂՒ-ՆԼ-
Ռ-ա-ՐՒ. Ռ-ՈՒՐՆ-ՂՒ-ՐՒՆ-Ն ՕՂՈՒՆ:
Oràta, sf. dorade, f. ոսկեձուկն. ոսկերիչ
Դ-ԼԸ-ԼԸ:
Orato, a, a. doré, e. ոսկեզօծ. ոսկեպատ.
Ա-ԼՒՒՆՔ-Ն Խ-ՈՒՆ-ԼԸ-ԼԸ:
Oratóre, sm. orateur, m. 2. prédicateur, m.
3. ambassadeur, envoyé, m. 4. qui prie.
Տրատարակիսս. Տարատարիսս. 2. քա-
րոզիչ. 3. դեսպան. Տրէշտակ. 4. աղօթա-
կան. Ե-ԼՒ ԼՒՒՆՔ-Ն. Ա-ՐՈՒ-Ի-ԼՒՒՆՔ-Ն. 2. Ա-ՂՒ Վ-
ՐՒՆ-Ն. 3. Խ-ԼՒ. Ա-ՆՐ-Ն. 4. Ռ-ա-ՐՒ Խ-ՆՐ-Ն:
Oratória, sf. l'art oratoire, m. Տրատարա-
կաբանական արուեստ. Խ-ԼՒ Ա-ՆՐ-Ն:

Oratorlaménte, *av* *en orateur. ῥητῶρ. φῶρ-σπαθιον κρ. ῥητορικῶς.

Oratório, *sm.* *oratoire, m. σπαῖ. σπαθιστήριον. σπαθιστήρ. σπαθιστικόν. σπαθιστικόν. — a, a. *oratoire. Σπαθιστικός. Σπαθιστικός. Σπαθιστικός

sition, f. 2. classe, enfilade, file, f. 3. ordre, progrès, m. suite, f. 4. ordre, commandement, m. charge, f. 5. règlement, usage, m. règle, f. 6. moyen, m. voie, f. 7. ordre, m. 8. religion, f. ordre. m. 9. appareil de repas, m. 10. (t. d'arch.) ordre, m. կարգ· կարգաւորութիւն. յօրինուած· յօրինուածութիւն. 2· դաս· շար· կարգ· հանգամանք. 3· կարգ· յաջորդութիւն. յաջորդութիւն. 4· հրաման· պատուէր· յանձնարարութիւն· պատուիրան. 5· սովորութիւն. կանոն· կարգ· 6· պայման· օրինակ· հանգամանք· միջոց· 7· կարգ· միաձուցուածք· 8· կարգ· ուխտ· քահանայութիւն· ժողով ձայնակոչ· 9· ապաւոր· հանդիսեղանիք սեղանոց· 10· կարգ· յօրինուածութիւն· շար· ընդհանուր· նիւթ· 2· տիպ· շար· 3· դէպ ևս· ուրուճիս ներկ· շար· տիպ ևս· 4· դասաւորել· շարել· 5· օրինակել· ընդօրինակել· 6· իմ· ներկ· 7· ես իմ· գործ· ներկ· 8· ներկ ևս· շարժ ևս ձիապետ· հանապետ· 9· ասպետ ներկ· ներկ ևս· 10· պահ ևս· պահպան· ներկ·

Ordire, *va.* ourdir, tramer. 3. former. 4. commencer. անկանել· ասպայնանել· 2· նիւթել· մեքենայել· 3· սանդգանել· կերպասանել· 4· սկսանել· ներկ· պատրաստ· 2· ճառել· ներկ· պատրաստ· 3· ներ· ասպետ ներկ·

Ordito, *sm.* chaine, f. 2. commencement, m. առեղ· 2· սկսուած· պատ· ներ· 2· պատրաստ·

Orditöjo, *sm.* ourdissoir, m. ասպայնի գործի· գործի ասպայնանոց· ասպասանոց· ներկ· պատրաստ· ներկ·

Orditöre, *sm.* ourdisseur, m. որ անկանէ· ասպայնանի· 2· նիւթող· ընդհանրող· շարարանաւ· պատրաստ· 2· ճառող· ներկ·

Orditüra, *sf.* ourdissage, m. անկուած· հիւսք· պատրաստ· ներկ· ներկ·

Ordo, *v.* Lordo.

Ordüra, *v.* Lordura.

Oreccbia, *sf.* oreille, f. ունկն· լսելիք· ականջ· ներ· 2· ներ·

Oreecbiäre, *vn.* prêter l'oreille, être aux écoutes. ականջիլ· ունկն դնել· մատուցանել· ներ· 2· ներ·

Oreecbiäta, *sf.* coup sur l'oreille, m. ապտակ· ներ· 2· ներ·

Oreecbino, *sm.* pendant d'oreilles, boucle, m. դինդ· զարդապատեղ· ներ· 2· ներ·

Oreecbio, *sm.* oreille, f. ունկն· ականջ· լսելիք· 2· անդնդք· ունկունք· ներ· 2· ներ· 3· ներ·

Oreecbione, *sm.* grande oreille, f. 2. bastion à oreillons, m. ունկն մեծ· 2· մուտ ինչ պատասխ· իրէ ներ· 2· ներ·

Oreecbioni, *pl.* oreillons, m. pl. parotides, f. pl. դէպք անգնդոց կամ ներքին ծանկերաց· ներ· 2· ներ·

Oreecbiüto, a, a. qui a de grandes oreilles. որ մեծ ևս անգնդք· իրէ ներ· 2· ներ·

Orefice, *sm.* orfèvre, m. ականչ· ականչագործ· ներ· 2· ներ·

Orefiçeria, *sf.* orfèvrerie, f. պատեան, հագուստեղէն ականչաց· ներ· 2· ներ·

Oreria, *sf.* vaisselle d'or, f. անկեղէն· ապուր անկեղէք· ներ· 2· ներ·

Orezza, *sf.* { zéphyr, m. vent doux, m. } զեփիւռ· մեղմ· հով· քաղցր· 2· ներ·

Orezzamento, *sm.* { ventilation, f. rafraîchissement, m. } զովացուցանելութիւն· ներ· 2· ներ·

Orfana, *sf.* orpheline, f. ազջիկ որբ· ներ· 2· ներ·

Orfanello, *sm.* jeune orphelin, m. մանուկ որբանոց· ներ· 2· ներ·

Orfanetto, *sm.* jeune orphelin, m. մանուկ որբանոց· ներ· 2· ներ·

Orfanezza, *sf.* état d'orphelin, m. որբութիւն· ներ· 2· ներ·

Orfanità, *sf.* orphelinage, m. որբութիւն· ներ· 2· ներ·

Orfano, *sm.* orphelin, m. որբ· ներ· 2· ներ·

Orfanotrófio, *sm.* hôpital des orphelins, m. որբանոց· ներ· 2· ներ·

Organale, *a.* organique. գործական· գործիական· ներ· 2· ներ·

Organare, *v.* Organizzare.

Organetto, *sm.* petit orgue, m. փոքրիկ նուագարան հնդկական· գործական· ներ· 2· ներ·

Organico, a, *a.* organique. գործական· գործիական· գործուոյ· կազմուծոյ· ներ· 2· ներ·

Organista, *sm.* organiste, m. նուագածու· գանդանահար հնդկական· ներ· 2· ներ·

Organizzamento, *sm.* organisation, f. կազմիչ կազմութիւն· յօրինուած· ներ· 2· ներ·

Organizzare, *va.* organiser. կազմել· յօրինել· կերպասանել· ներ· 2· ներ·

Organizzazione, *sf.* organisation, f. կազմիչ կազմութիւն· յօրինուած· ներ· 2· ներ·

Organo, *sm.* organe, m. 3. tube, tuyau, m. 4. orgue, m. (մարմին) 2· գործ· գործարան· 3· գործիք· մեքենայ· կազմած· խողովակ· 4· փառական հնդկական· նուագարան· ասուիչ· երգիչ· 5· ձուկն ինչ ծովու· ներ· 2· ներ· 3· ներ·

Organuto, a, *a.* organique. գործական· գործուոյ· ներ· 2· ներ·

Orgasmo, *sm.* orgasme, m. խրտնութիւն գոյութեան մարմնոյ կամ անդամոց· ներ· 2· ներ·

Orgie, *sf. pl.* orgies, f. pl. ուն պայծառաամենական պատահանի· շռայլասիրութիւն· պարտ· ներ· 2· ներ·

Orgogliamento, *sm.* orgueil, m. ամբարտաւանութիւն· ներ· 2· ներ·

Orgogliarsi, *vp.* s'enorgueillir. հպարտանալ· ամբարտաւանիլ· ներ· 2· ներ·

Orgoglio, *sm.* orgueil, m. ամբարտաւանութիւն· ներ· 2· ներ·

Orgogliosamente, *av.* orgueilleusement. հպարտաբար· ներ· 2· ներ·

Orgogliosetto, a, *a.* un peu orgueilleux, se, fier, ère. հպարտ· ներ· 2· ներ·

Orgogliosità, *sf.* arrogance, fierté, f. orgueil, m. գոռոզութիւն. ամբարտաւանութիւն. հաչուառութիւն. գոռոզութ.

Orgoglióso, a, *a.* orgueilleux, se. hautain, e. հպարտ. ամբարտաւան. սեդ. հաչուառոտ. գոռոզասիրտ. ֆիսոս.

Oriafiámma, *sf.* oriflamme, f. գարմանդաւոն, բոցանման գրաւշ. ալիճան ալեվիլ ահեղ։

Oricálco, *sm.* cuivre, laiton, m. *2.* vase, pot de cuivre, m. *3.* trompette, f. պղինձ փայլուն. *2.* անօթ պղնձի, արտիճի. *3.* փող արուեստ պղնձի. գալեր. եղջերնի բոլոգան. *2.* եղջերնի, գալեր ի փող. *3.* եղջերնի գոչող։

Oricanno, *sm.* flacon d'eau de senteur, m. չիշ անուշահոտ ջրոց. խցկոյ ապրէլ իւրի գոյ ալեվիլ է։

Oricéllo, *sm.* tournesol, m. երանգ ջրոյ. ւսուէր ծաղիկ. կապոյտ գոն. ոյ ևերկնի. պիտի ջան ալեվ ոյ ալեվ գոյ։

Orchicco, *sm.* gomme de prunier, de cerisier, etc. f. ծոյզ, խիժ (ջպլեջ ծառոյն, ատրուց). ևերէ. գէտ (ալեվ) ապրէլ։

Oricrinito, a, *a.* qui a les cheveux blonds comme de l'or, *à la* blonde chevelure. ոսկիպատիլ. խարտեաշ վարսից. ալեվոն ապրէլ։

Orientále, *a.* oriental, e. արեւելեայ. արեւելեան. ևերէ. լուրեն. գէտէրեն։

Orientalmente, *av.* du côté de l'orient. յարեւելեան կուսէ. լուրէ ինոսիցեան։

Orientáre, *va.* orienter. լուծել. գեամբել յարեւելեայսդին կոյս. *2.* գարմանդաւել զանազատաս ի ևոցին կոյս. գէտէրեն գեամբեր։ *2.* եևլուծել ևերէ բոլոգիներս գէտէրեն ևեվէրեն։

Oriente, *sm.* orient, levant, m. արեւելք. արեւելակողմն. կողմանք արեւելից. գէտէրեն. լուրէ. ևեն գէտէրեն. լուրէ ևեվէրեն։

Orifiamma, *v.* Oriafiamma.

Orificería, *sf.* orfévrerie, f. արուեստ ասկերչաց. ֆոսոյոճութ։

Orifízio, *sm.* orifice, m. բերան. ծաց. մատ. ևէր. ապէտ. ոճ. գեվէր։

Origámo, } *sm.* origan, m. զուբարկ. ևեվէրի։

Origáno, }

Orige, *sm.* oryx, m. այծքաղ. խաքրատ. էշոյնեամ. ևեյոէր։

Originále, *sm.* original, m. նախանկար. բուն օրինակ. գնագիր. գնամատեան. * յատկութիւ. ապէտ ևիման. ապէտ նոճ. իւ եօրենէ։ — *a.* original, le. բուն. առանձին. ակզբնական. ակզբնաւոր. ապէտ. ապէտ. ոյն. էն։

Originalità, *sf.* originalité, f. ակզբնականն լինել. եևլուծութ։

Originalmente, *av.* originellement. ի բնէ. ի ակզբանէ. ի ծնէ. ապէտնոճ. ֆէն։

Originamento, *sm.* origine, f. ակզբն. ապէտ. եևլուծութ։

Originare, *va.* donner origine. ակզբն. պատճառ լինել. իւերէ ևեվէրեն. գապէտնել. ապէտնել. ոյն։ — *vn.* tirer son origine. առնուլ ակզբն. բնել. ծագել. ապէտնոճ իւերէ ևեվէրեն. էէն։

Originariamente, *av.* originairement. ի ակզբանէ. յառաջնումն. ապէտնոճ. ֆէն։

Originário, a, *a.* originaire. *2.* qui est cause, source de. *3.* original. ակզբնաւոր. *2.* պատճառաւոր. որ ապէ ակզբն. *3.* նախանկար. բուն (օրինակ). գնէտ. էէն։ ապէտնոճ. *2.* ապէ. ևեվէր։ *3.* եէ. ապէ։

Originato, a, *a.* qui a pris son origine. ակզբնաւոր. ակզբն առեալ. էէն։ էէրէ ևեվէր։

Originazióne, } *sf.* origine, source, f. ակզբն.

Origine, } ևպատուն. ծագումն. ազգէրք. ապէտ. էէ. էոնէրեն. գէտէրեն։

Originiáre, *vn.* être aux écoutes, rechercher avec soin. զգոյ ունիլ գնել. *2.* գնել. ևպատուն. ևետազօտել. էէ. էէն ապէտ էոնէ. ևեզ էապէտ ոճոնէ. գէտէրեն էոնէրեն։

Originière, *sm.* oreiller, coussin, m. բարձ երեսաց. մաշք. եէ. ապէտնոճ. էէրեն։

Orina, *sf.* urine, f. մէզ. գէտէր. գեվէր։

Orinále, *sm.* pot de chambre, urinal, m. սման միզելոյ. * միզաման. ապէտնոճ. գէտէրեն։

Orinalétto, } *sm.* petit pot de chambre. գոսոնալ. } ևրբի սման միզելոյ. գէտէրեն ապէտնոճ։

Orinálo, }

Orinare, *vn.* uriner, pisser. միզել. ապէտնոճ. էէրեն։

Oriolájo, *sm.* horloger, m. ճաշապարագիտ. ժամացոյցի. ապէտնոճ։

Oriólo, *v.* Oriuolo.

Orióne, *sm.* (t. d'astr.) orion, m. Հայկ (աստեղագուն). ևեն գէտէր. էէ. ևեվէրեն։

Oriúndo, a, *a.* originaire. բնակ. ակզբնածագեալ. (Հաստոյ)ածի. ապէտնոճ. էէրեն։ (Ոճոնէ)։

Oriuólo, *sm.* montre, f. *2.* horloge, f. ժամացոյց ծոցոյ. ժամացոյց ձիրքի. *2.* ժամացոյց. ապէտ. գէտէրեն ապէտնոճ. *2.* գէտէրեն. ապէտ ապէտնոճ։ — da camera, pendule, f. ժամացոյց կշռագաս. գեվապէտնոճ ապէտ։

Orizzontále, *a.* horizontal, e. աշխատնեայ. աշխատնական. Հարիւ. Հաւասար ևեզաս աշխատնեան. Հորիզոնական. * ևեզիս ապատն. ոճ. ոճ. ոճոնէ։

Orizzontalmente, *av.* horizontalement. ի հաւասարութիւն. ի Հարիւ ութեան աշխատնեան. ոճ. ոճ ևեզ ևեզ ոճոնէ։

Orizzónte, *sm.* horizon, m. աշխատնէք. ծագ. ձեր երկնից. Հորիզոն. * ևեզիս. ոճ. ոճ. ոճոնէ։

Orlare, *va.* ourler, border. ժագաւորել. վերջաւորել. պատել զբերանակ. եևէլերնոճ. ևեվապէտ ևեվէրեն։

Orlatúra, *sf.* ourlet, bord, m. ժագաւորեալ. ժագաւէն. վերջք. եզր. եևէլերնոճ. ոյ. ևեզոր։

Orlício, *sm.* baisure de pain, f. *2.* extrémité, f. bord, m. գնդեզր Հացի. * կորնիճ. *2.* ծաց. ծպր. եզր. եևէպէն ևեվապէտ. ևեվոր եևէպէտ. *2.* ոճ. ևեվոր։

Orlicciúzzo, *sm.* croûton, m. պատառ կնզեզր Հացի. եևէպէտ էոպապէտնոճ էոպէտ։

Orlo, *sm.* ourlet, m. *2.* godron, m. *3.* lisière, f. *4.* extrémité, f. ժագաւէն. վերջք.

Ծագք· վերկաւորք· 2· եզր· լերձունք(ամ-
թոյն)· 3· եզր աստեաց· 4· Ծագ· Ծայր·
սպառուած· վշնճեց· 2· (է—ռ) պեառոյց· 3·
կտ՛ր պեառոյ· 4· պեառ· ահ՛·

Or'ma, *sf.* vestige, m. trace, f. 2. impression, marque, f. 3. fig. exemple. Հետք· յաւեղ· ոտնաչխա· 2· Նշմարանք· Նշանակ· գրոշմ· 3· օրինակ· կանոնաւոր· իս· 2· Նշան· պատկերեան Նշան· 3· Նօրեն·

Ormăi, *av.* maintenant. արդ· այժմ՛· լնդհ՛·

Ormăre, *vn.* aller à la piste. գնալ պեղել· հետամուտս լինել· իշլնել·ի·

Ormeggiărsi, *vp.* jeter l'ancre. խարխիս արկանել· պեղր· ոմ՛·ի·

Orméggio, *sm.* (t. di mar.) croupière, f. պարան խելաց նաւու· 2· եզ հօտից·

Orminiaco, *sm.* bol d'Arménie, m. Հայ կաւ· Հայոց կաւ· ևիւ երեսին· ևիւ ոսկ՛·ի·

Ornamentálе, *a.* d'ornement. զարդու· պեղ-
ևեան ասլ՛·

Ornaménto, *sm.* ornement, embellissement, m. garniture, f. զարդ· զարդարանք· պա-
ճուճանք· պճնութիւն· պեղևեն· պեղեր·
ասլ՛·ի· Ռեղևեանք·ս·

Ornáre, va. orner, garnir. զարդարել· պա-
ճուճել· պճնել· յարդնել· պեղևեմ· պեղ-
ևե· Ռեղևեանի լինի· 2· պճնի՛·ի·

Ornataménte, *av.* avec grâce, élegamment. զարդուք· գեղեցիկ· լեռնեքեր իւ· հնա-
նի իւ·ի·

Ornatézza, *sf.* embellissement, ornement, m.

Ornáto, *sm.* Ցզարդ· պաճուճանք· պեղևեն·
հնա·

Ornatóre, trice, *s. qui orne, qui embellit.* զար-
դարիչ· պճնող· պաճուճող· պեղևեն լնդհ՛·
պեղևեանք·ս·

Ornatúra, *sf.* ornement, m. parure, f. զարդ·
պճնանք· պեղևեն· պեղեր·

Ornitológia, *sf.* ornithologie, f. գիտութիւն·
Ճառք թռչնոց· * Ռ թռչնաբանութիւն· իւլի
Ռ—յ—ս—ս·

Ornitólogo, *sm.* ornithologiste, m. որ Ճառէ
զթռչնոց· ուսուցիչ ի Ճառս թռչնոց· Ռ՛ւլի
Ռ—յ—ս—ս·

O'rno, *sm.* orne, m. վայրենի, գազանաս-
բեր Ցաղի· ոմ՛ ասլ՛·ս·

O'ro, *sm.* or, m. ոսկի· ՀԼեռն· ղեր· ղե-
հնա·

Oróbo, *sm.* orobe, f. ers, m. բխասեմ· վիճի·
ոմ՛ գ—ւ—ս՛· պեղևեն·

Orologiere, *sm.* horloger, m. հարսաց-
պետ ժամացուցի՛· ——ն՛ե·

Orológio, *sm.* horloge, f. ժամացոյց· ——ն՛·

Oróscopo, *sm.* horoscope, m. աստեղագի-
տութիւն· ժամագիտութիւն· ևիւ ղե·ի·

Orpellaménto, Orpellăre, *v.* Inorpellamento, Inorpellare.

Orpello, *sm.* clinquant, m. 2. déguisement, m. խիճեղեն ոսկեզօծ, արծաթեզօծ· * զա-
ռեի· 2· պատրուակ· կեղծիք· վարած· 2·
պեղևեն· Ռ—ք—ս·

Orpimento, *sm.* orpiment, m. ծծմբահառն,
ոսկեգոյն գառիճ· ——ս ղշ՛—ք—ս·

Orrendamente, *av.* horriblement, terrible-
ment. աշագին· աշագնագոյն· Ռ—ք—ե-
ևեր Ռ—ս ղշ՛·

Orréndo, *a.* horrible, redoutable. 2. abominable. աշագին· աշ՛—ր· ասլ՛·ի· 2·
գ—ղ—ե—ի· զագիր· Ռ—ք—ե—ի· Ռ—ք—
ե—ն՛·ս· 2· ևեղևի՛·ի· Ռ—ր—ս·

Orrévole, ecc. v. Onorevole, ecc.

Orrettizio, a, *a.* obreptice. պեղևեալով ընծա-
լեալ· Նշմարապատիր ըստիւք կարծալ Հրա-
ման, Ռ—ս—ի·) պեղևի հաւելիսի իւլ ևեղևեալ
Ռ—ի—ր ղ—ևե·ս·ի·

Orrezióne, *sf.* obreption, f. պեղևիւք պճնմար-
տութիւն· կարծիւն (Հրամանս) Նշմարապա-
տիր բանիւք· պեղևի հաւելիսի·

Orríbile, *a.* horrible. 2. abominable, honteux, se. աշագին· աշ՛—ր· ասլ՛·ի· 2·
զագիր· ծանագնագոյ· Ռ—ք—ե—ի·
ե—ի· Հնդևեղևի՛·ի· 2· Ռ—ր—ս· ղե·

Orribilità, *sf.* horreur, f. effroi, m. 2. action horrible, abominable, f. աշագնագ-
ութիւն· ասլ՛—ի—ի· 2· զագի զագիր· Նշ—ա—ի—ի· Հնդևեղևի· Ռ—ք—ե—
ի· Ռ—ր—ս· ղե·, Ռ—ե—ե—ե Իւ·

Orribilmente, *av.* horriblement, affreusement. աշագնագ՛·ի· Ռ—ք—ե—ե ղե Ռ—ե ղշ՛·

Orridézza, *sf.* horreur, épouvante, f. effroi,

Orridità, *sm.* ասլ՛—ի—ի· աշ՛· զ—ա—ի—ի·
Ռ—ք—ե—ս· Հնդևեղևի՛·

O'rrido, *a.* épouvantable, horrible. 2. grossier, e· 3. hérissé, e. աշագնի՛· աշ՛—
ևոր· ասլ՛—ի—ի· 2· անշնդեղ· խոզոր· 3·
Ռ—ա—ի—ի—ի—ի ղ—ե—ի—ի—ի—ի

Orticello, *sm.* petit potager, m. պարտիզիկ· գոչչենի· պօռնոնէի·

Orticheggiare, *va.* piquer, battre avec des orties. խայծել· Հարկանել եղեամ· ըստ ունայս օձոյն· ածիմ·

Orticheto, *sm.* lieu plein d'orties, m. վայրք եղջի· ըստ ունէի·

Orticino, *sm.* plate-bande d'un jardin, f. 2. petit potager, m. նուրբ ածու, երկայնաձեւ. ծաղկոց առ արմտիք· 2· պարտիզիկ· գոչչէի տեղւոյն ինչ ունայն ծառս· 2· գոչչենիկ·

Orto, *sm.* potager, jardin, m. 2. orient, levant, m. 3. naissance, f. պարտէզ· գաբաւսանի· ծաղկոց· 2· արեւելք· 3· ելեւ· ծագումն· գոչչէն· պօռնոն· 2· կող ունայս· լուծ· 3· ծննդ· ելեւմտ·

Ortodossia, *sf.* orthodoxie, f. ուղիղ հաւատք· ուղղահաւատութիւն, տիճ գնդ· պօռնոն· ուղղութիւն· տիճ ընդ·

Ortodósso, a, *a.* orthodoxe. ուղղափառ· ճշմարտահաւատ· արիզոգաս· գնդ· պօռնոն· ընդ·

Ortografia, *sf.* orthographe, f. 2. orthographie, f. ուղղագրութիւն· 2· ուղղագիր խոսրեւոն ընդ· 2· գնդ· ուղղութիւն, ընդ·

Ortografizzare, *va.* orthographier. ուղիղ անօթալ գրել· ինչ ընդ· ինչ գնդոն· ընդ ընդ ինչ ընդ·

Ortolano, *sm.* jardinier, m. 2. ortolan, m. պարտիզպան· պարտիզպաբար· 2· գրասաւական· ընդ ունայն ինչ գոչչին· գոչչենի· գոչչենիզոն· 2· ընդ· ոյ գնդ· 3· գոչչ·

— a, *a.* potager, e. պարտիզի· պարտիզպական· գոչչենի գոչիր·

Ortologia, *sf.* orthologie, f. ուղղաբանութիւն· ճշմարտաբանութիւն· ընդ·

Ortopedia, *sf.* orthopédie, f. ուղղութիւն մանկանց· արուեստ ուղիղոյ զձեռութիւնս մարմնոյ մանկանց, կամ զարմանալոյ խամանելոյ· սքօնիլոյ ապականեալ գնդ· գնդ·

Orura, *sf.* vaisselle d'or, f. անօթք ոսկեզեղք· ալիքն ծովու·

Or via, *int.* courage! allons! Հայա· ապէ· գոռայիր· քաջ լեր· գնդ· գնդ·

Orvietano, *sm.* orviétan, m. Հերքանիի անգիտեայ· ընդ ընդ ընդ·

O'rza, *sf.* ource, hource, f. չուանք լարանիոյք կապիոյ ի նաւսն· օր·

Orzajuolo, *sm.* orgeolet, m. պալար արտեւանոյ· *գարիի· ածգնդ·

Orzare, *va.* aller à la bouline. նաւել ի ձախակողմն կուտ· ընդ·

Orzare, *va.* orgeat, m. կամպաձոր· գարեկոր· 2· աւշարակ ի նշոյ· գնդ·

Orzato, a, *a.* mêlé avec de l'orge. խառնեալ ընդ գարոյ· գարեզէն· ածգնդ· ածգնդ գնդ·

O'rzo, *sm.* orge, f. գարի· ածգ· ցեղ· լոիր·

Osalida, *sf.* oseille, f. ընդ ընդ· գնդ· գնդ·

Osanna, *sm.* hosanna, m. ոմանայ· օրհնութիւն· ձիւնոյն· գնդ·

Osannare, *va.* chanter hosanna. երգել ոմանայ· օրհնութիւն· ձիւնոյն· գնդ·

Osáre, *vn.* oser. համարձակել· իշխել· ձեռնէրգ լինել· յանդգնել· գնդոգիի· գնդ· գնդիր· գնդ· կընդ·

Osbérgo, *sm.* cuirasse, f. զրահք· գնդ· ընդ·

Oscenamente, *av.* d'une manière obscène. պագշտաւութեամբ· լկտաւութեամբ· ընդ·

Oscenità, *sf.* obscénité, f. գանկաւութիւն· պագշտաւութիւն· ընդ·

Osceno, a, *a.* obscène. գանկաւոր· պագշտաւ· լկտի· ընդ·

Oscillare, *vn.* osciller. Տօնել· տատանել· ոսկընդ· գնդ·

Oscillazione, *sf.* oscillation, f. Տօնել ընդ· տատանումն· ոսկընդ· գնդ·

O'scio, *sm.* histrion, m. խեղկատակ· Հոգիա· ընդ·

Oscuramente, *av.* obscurément. ընդ ապաւ· անչգաւութեամբ· գնդ·

Oscuramento, *sm.* obscurcissement, m. 2. éclipse, f. 3. ternissure, f. խաւար· ապ գաւութիւն· 2· խաւարութիւն, նուազութիւն (լուսոյն)· 3· մթնութիւն· ապաւութիւն· գնդ· 2· (լն·) նուազ· գնդ· 3· գնդ·

Oscurare, *va.* obscurcir, ternir. մթնացուցանել· ապաւացուցանել· գնդ·

Oscurarsi, *vp.* s'obscurcir, se ternir. խաւրել· մթնանալ· նուազել· գնդ·

Oscurazione, *sf.* obscurité, f. obscurcisse

Oscurézza, *ment*, m. խաւար· մութ· մթնութիւն· ապաւութիւն· գնդ·

Oscuriccio, a, *a.* un peu sombre. մթնագոյն· գնդ·

Oscurità, *sf.* obscurité, f. ténèbres, f. pl. 2. incertitude, f. doute, m. խաւար· ապ գաւութիւն· մթնութիւն· 2· անչգաւութիւն· վարանք· գնդ· գնդ· գնդ· 2· գնդ·

Oscúro, *sm.* obscurité, f. խաւար· մութ· գնդ·

— a, *a.* obscur, e. 2. ignoble. 3. inintelligible. 4. lugubre, triste. 5. mélancolique, sombre. 6. ignominieux, honteux, se. մթնագոյն· խաւարին· ապչգաւորիչ· 2· անշնորհ· անաւագ· 3· մթին· գնդ·գնդ· 4· ողբալի· տրտմագին· 5· Տղայն· Տխրամելամթոր· 6· անհնարագիր· խայտառակ· գնդ· գնդ· 2· կիսադարբաս· ալիք· հնձիր· 3· ապաւալիս· 4· խաւալ· գնդ· 5· գնդ· էկիլն· գնդ·ալ· 6· տղալ· ըստ·

O'so, a, *a.* hardi, e. յանդգնոյ· գնդ·

Ospedále, *sm.* hôpital, m. հիւանդանոց· գարտնոց· հիւանդապանոն· խոտիալ· գնդ· գնդ·

— de' pazzi, petites-maisons, f. pl. տուն, գարտնոց յիմարաց· ընդ·

Ospitábile, *a.* hospitalier, e. հիւրընկալ·

Ospitále, *sm.* hospitalier, ère. հիւրասէր· գնդ· գնդ· գնդ· գնդ· գնդ· գնդ· գնդ· գնդ·

Ospitále, *v.* Ospizio.

Ospitalità, *sf.* *hospitalité*, *f.* Հիւրասիրութիւն. առատհիւրասիրութիւն. գեղեցիկհիւրընկալութիւն.

O'spite, *sm.* *hôte*, m. Հիւր. իմաստ. առաքական վաճառ. 2. առատհիւրասէր. վաճառ. հիւրընկալ. պանդուխտ. 3. գիշերանոց. պանդոկատէր. 4. գիշերանոց. պանդոկատիկին. 5. հիւրանոց. պանդոկ. 6. հիւրանոցատէր. պանդոկապետ.

Ospizziáre, *va.* *loger.* վաճառել. առատհիւրասիրել. գեղեցիկ վերցնել.

Ospízio, *sm.* *hospice*, m. առաքանոց. իշխանական վանք. գեղեցիկանոց. պանդոկատիկին. խորհուրդ.

Ossáccio, *sm.* *gros os*, m. 2. *squelette décharné*, m. *nu pur Mort*. 2. ոսկրոտի. ոսկերք ցամաքեալք. ոսկորք. երէ ևոյնիսկ. 2. ոսկերակերպ. ոսկերք ոսկերաց. 3. ոսկրոտութիւն. ներքին կազմած. պատկառելոյ նայուածք. ոսկորներ. 2. գեղ. ոսկեր. գերոսկեր.

Ossatúra, *sf.* *arrangement des os*, m. 2. *carcasse*, f. շարք. յօրինուած ոսկերաց. 2. կազմած մեքենայից. ոսկորներին ոսկերաց տեսակներ. 2. ոսկր ոսկերին էն ինչպես. գերոսկեր. ոսկերք.

Osscrâre, *va.* *conjurer.* աղերսել. պատուհաս. ոսկոտ. ոսկոտ. ոսկերք.

Osscrazióne, *sf.* *supplication*, f. աղերս. պատուհաս. ոսկոտ. ոսկերք.

O'sseo, a, *a.* *osseux*, *se.* յատկերք. ոսկրեղէն. ոսկրեղեն. ոսկերք.

Ossequénte, *a.* *respectueux*, *se.* Հեծարիր. պատուական. ոսկերք. ոսկերքեղէն. ոսկերքեղեն.

Ossequiáre, *va.* *respecter*, *honorer.* 2. *flatter.* Հեծարել. պատուել. պատել. 2. փառաբանել. ոգորել. ոսկերք ոսկոտ. 2. ոսկոտ. ոսկոտ ոսկերք.

Ossequio, *sm.* *respect*, m. 2. *obsèques*, f. pl. Հեծարանք. պատիւ. հպատակութիւն. 2. յուղարկաւորութիւն. ոսկերքի ոսկերք. 2. գեղ. ոսկոտ ոսկոտ.

Ossequióso, a, *a.* *respectueux*, *se.* *soumis*, *dévoué*, *e.* Հեծարիր. պատուական. հնազանդ. համապատ. ոսկերքեղէն ոսկոտ.

Osserêllo, *sm.* *osselet*, m. ոսկր փոքրիկ ոսկորիկ. ոսկոտ. ոսկոտ ոսկոտ.

Osservábile, *a.* *remarquable.* նշանաւոր. երեւելի. գեղ ոսկոտ.

Osservagióne, *sf.* } *v.* Osservazione.

Osservamênto, *sm.*}

Osservánte, *a.* *observateur.* 2. *régulier*, *religieux.* օրինապահ. պատուիրանապահ. 2. կրօնասէր. աբեղայ. (Ծխական) ոսկոտ ոսկոտ. 2. ոսկոտ.

Osservánza, *sf.* *observance*, *observation*, f. 2. *attention*, f. 3. *égard*, *respect*, m. 4. *cérémonie*, *pratique*, f. *rite*, m. 5. *observance*, f. 6. *fidélité*, *loyauté*, f. պահպանութիւն. օրինապահպանութիւն. 2. մտադրութիւն. ուշ. քննութիւն. 3. Հեծարանք. ակնածութիւն. 4. սովորութիւն. պաշտամունք. օրէնք. կարգ. * ծէս. 5. կարգ. կանոն. սահմանադրութիւն. 6. հչդապահութիւն. հաւատարմութիւն. գերոսկոտ ոսկոտ. 2. ոսկոտ ոսկոտ. 3. ոսկոտ ոսկոտ. 4. ոսկոտ ոսկոտ. 5. ոսկոտ. 6. ոսկոտ ոսկոտ. ոսկոտ ոսկոտ.

Osservâre, *va.* *observer*, *considérer*, *remarquer*. 2. *tenir parole*. 3. *épier*. 4. *suivre une méthode*, *une règle*. 5. *observer*, *accomplir*. 6. *respecter*, *honorer*. քննել. գնաւոր անել. պահ դնել. նկատել. 2. պահել. վաճառանալ. հաւատարիմ լինել. 3. լստնել. գիտել. 4. ընդհանուել. յարել. գիշեր երթալ կարգի երթալ. 5. պահել. կատարել (զօրէնս). 6. Հեծարել. գերոսկոտ. ոսկերքի լինել. ձեր գործ. 2. ոսկոտ ոսկոտ. ոսկոտ ոսկոտ. 3. ոսկոտ (ոսկոտ) լինել. ոսկոտ ոսկոտ. 4. ոսկոտ. ոսկոտ լինել. 5. ոսկոտ. ոսկոտ լինել. 6. ոսկոտ. ոսկոտ լինել.

Osservatívo, a, *a.* *remarquable.* նշանաւոր. ոսկոտ ոսկոտ.

Osservato, a, *a.* *observé*, *e.* 2. *conforme.* 3. *attentif*, *ve.* պահեալ. քննեալ. գիտեալ. 2. նման. համաձայն. 3. մտադիր. ուշադիր. ոսկերքի ոսկոտ. ոսկոտ. 2. ոսկոտ. ոսկոտ. ոսկոտ. 3. ոսկոտ. ոսկոտ. ոսկոտ.

Osservatóre, *sm.* *observateur*, m. 3. *qui tient sa parole*. կամաքար օրինաւոր. օրինապահ. 2. գէտ. քննիչ. 3. հաւատարիմ ի խոստման. (Ծխական) ոսկոտ. ոսկոտ. 2. ոսկոտ. ոսկոտ. 3. ոսկոտ ոսկոտ. ոսկոտ.

Osservatório, *sm.* *observatoire*, m. գիտանոց. ոսկոտ. ոսկոտ.

Osservazióne, *sf.* *observation*, f. դիտաւորութիւն. նկատմունք. քննութիւն. * դիտողութիւն. 2. տեղեկագիտութիւն. 3. պահպանութիւն. ոսկերքի ոսկոտ. 2. ոսկոտ. ոսկոտ. 3. ոսկոտ. (Ծխական) ոսկոտ.

Ossésso, a, *a.* *démoniaque*, *possédé*, *e.* 2. *oppressé*, *e.* դիւահար. տպասկիր. 2. ոսկոտ. ոսկոտ. ոսկոտ. 2. ոսկոտ.

Ossétto, *sm.* *osselet*, m. ոսկր փոքրիկ. ոսկոտ ոսկոտ.

Ossiacánta, *sf.* *épine-vinette*, f. սրամիջոց. ոսկերքոտիս. հաճար ոսկոտ.

Ossidáre, *va.* *oxyder.* չղջիկ ի քրայական թթուամանիան, ի ժանգ. ոսկոտ ընդ թթուամանիի. ոսկոտ ոսկոտ.

Ossidazióne, *sf.* *oxydation*, f. չղջիկը ի քրայական թթուամանիան. ժանգոտութիւն. ոսկոտ ընդ թթուամանիի. ոսկոտ ոսկոտ. ոսկոտ.

Ossidióne, *sf.* *siége*, m. պաշարումն. պահ. ոսկոտ ոսկոտ. ոսկոտ.

O'ssido, *sm.* *oxyde*, m. քրայական թթուամանիան. ժանգ. սրտին. ոսկոտ. ոսկոտ.

Ossificársi, *vp.* *s'ossifier.* լինել ոսկր. փոխել յոսկր. ոսկոտ ոսկոտ. ոսկոտ.

Ossifrago, *sm.* *orfraie*, f. *ossifrague*, m. ոսկրակուլ. ծովաքնաւոր. ոսկոտ ոսկոտ.

Ossigenáto, a, *a.* *oxygéné*, *e.* չղջիկով ի թթուամանիան. յօրում թթուամանիան պատնիշ. ոսկոտ ոսկոտ.

Ossigéne, *sm.* *oxygène*, m. թթուամանիան. ոսկոտ ոսկոտ. ոսկոտ.

Ossilápato, *sm. parelle*, f. գաժան ասէլտակ· ասէլտան տիս·

Ossimèle, *sm. oxymel*, m. քացախամեան· ախնիմէլտին·

O'sso, *sm. os*, m. ոսկր· կիպ· կամ· կոս· ինչտան·

Ossóso,) *a, a. qui a des os. 2. qui a de*

Ossúto,) *gros os. լի ոսկերաբաց· 2· բուռն ոսկերաբաց· որ ունիցի ոսկերս մեծամեծս· անդամայոյզի· ախնիլ· 2· իւր խոշոր ախնիլ·*

O'sta, *sf. hôtesse*, f. կին վանատու· գծտաց· գծտացիկ· կոշ·

Ostacolo, *sm. obstacle*, m. արգել· խոչընդոտ· խափան· եղելք· կոտրուած· հուն·

Ostàggio, *sm. otage*, m. պատանդ· ըրեան· կոմեանի էրէնիլ տիս·

Ostante (non), *c. nonobstant, cependant. թեպէտև եւ· բայց սակայն· սակայն եւ այնպէս· ոտէյոդրօթ· ...էտ ոթ· լոյն·*

Ostàre, *vn. s'opposer. ընդդէմ՝ հակառակ կալ· խափան լինել· եղելք· հակ ըլլալ· գծտալ գծտ·*

Ostatóre, *sm. contrariant*, m. պատառիլ· ընդդիմակաց· դիմադարձ· հակառակորդ· գծտալ գծտ·

O'ste, *sm. hôte*, m. 3. *armée*, f. 4. *ennemi*, m. 5. *propriétaire d'une ferme*, m. վանատու· պանդոկապետ· աշխարհատիրոջ· 2· հեր· եկ· խնատր· 3· բանակ· զօրք· 4· թշնամի· հակառակորդ· 5· հողակալ· տէր կալուածոց· գծտէրէ· ինչտանէիչ· խոհէզ· 2· գծտ· — գծտիր· 3· տօթ· տօթիր· օդտօ· 4· տ՝ինչեն· տօտ· խոխ· 5· ինչ բան· տ՝ինչեր տ՝ինչ·

Far conto senza l'—, *compter sans l'hôte. առանց խորհրդոյ մտել ի գործ ինչ· դալ· գալ· տօնէտ տանչ՝ոտան տիր էրէյն էտրտ էէրէ՛ն·*

Venire a —, *camper, se mettre en campagne. բանակել· օդտա գնալ·*

Osteggiamènto, *sm. campement*, m. բանակ· բանակելիք· օդտա գնալ· գծտ·

Osteggiare, *va. attaquer. յարձակել· ի գէմ հարկանել· հետմ՛, հուվ՛ն ինչտ՛ե՛·*

— *vn. camper. բանակ հարկանել· օդտա գնալ·*

Ostellággio, *sm. auberge*, f. իջեւան· խան· գծտան·

Ostellano, *sm. aubergiste*, m. վանատու· պանդոկապետ· գծտացիկ· ըզգանոցէ·

Ostelliére,) *sm. auberge, demeure*, f. *logis*, m.

Ostéllo,) *պանդոկի· գծտը· խան· ինչտանէ·*

Ostélo, *sm. tige d'une plante*, f. *gousse*, m. *տ՝ոտ·*

Ostensibile, *a. ostensible. յանդիմանելի· յոյգանելի· ինօրհրէլէր·*

Ostensório, *sm. ostensoir*, m. ճանճանչ· արբտրտիեան· պ՝ոբլուինչե՛·

Ostentamènto, *sm. ostentation*, f. *gringe*. պատ՝արհանքիւն· ինօրհրէլէ· ի՛ոտ՝ոտ·

Ostentáre, *va. faire parade, se vanter. յոյգս առնել· պարծել· պանծալ· ի՛ոտ՝ոտ· ոտ՝ոտ· ինօրհրէլէ ինչտ՛ե՛·*

Ostentatóre, *sm. fanfaron, vantard*, m. վատառէր· պատպոն· ի՛ոտ՝ոտ՝ոտ· ի՛ոտ՝ոտ՝ոտ·

Ostentazióne, *sf. ostentation, vanité, f. gringe.* պատպոնաճիւն· գրահատուհիւն· պարծանք· ինօրհրէլէ· ի՛ոտ՝ոտ՝ոտ· ի՛ոտ՝ոտ·

Ostènto, *sm. prodige*, m. նորաոյգ գործ· նայելք· նշանք· ճ՝ոտ՝ոտ· հէ՛ոտ՝ե՛·

Osteología, *sf. ostéologie*, f. ճառք ոսկերաց· վ՝ոտ՝ի խօտ՝ւ՛·

Osteria, *sf. auberge*, f. *cabaret*, m. իջեւան· օթէտան· պանդոկի· գծտան· ինչտանէ· գծտ· ինչտանէ·

Ostéssa, *sf. hôtesse*, f. կին պանդոկապետ· գծտացիկ· ըզգանոցէ գծտը·

Ostetrice, *sf. sage-femme*, f. մանկաբարձ· ծնողիչ· կամ·

O'stia, *sf. hostie, victime*, f. 2. *hostie*, f. 3. *pain à cacheter*, m. գոհ· պատարագ· 2· նշխար· Հայ նուիրական (պատարագի)· *ոսպաս*· 3· Հաց, նշխար ծրագրելոյ· ի՛ոտ՝ոտ· ի՛ոտ՝ոտ՝ոտ· 2· ի՛ոտ՝ոտ ի՛ոտ՝ոտ՝ոտ· 3· ի՛ոտ՝ոտ·

Ostiariáto, *sm. l'ordre de portier*, m. կարգ դռնապանութեան· դռնվ՝ոտ՝ոտ·

Ostiário, *sm. portier*, m. դռնապան· որ ունի գկարգ դռնապանութեան· 2· գռնապան· բարապան· դռնվ՝ոտ՝ոտ· 2· ի՛ոտ՝ոտ՝ոտ·

Ostichézza, *sf. rudesse*, f. խառնութիւն· գաժանութիւն· ոտ՝ոտ՝ոտ·

O'stico, *a, a. âpre, désagréable, amer, e. 2. étrange, fantasque.* անհամ· գաժան· գժտիր· 2· խիստ· վէս· խոշոր· ոճ· նա՛ոտ՝ե՛· 2· ինչտ՛ե՛·

Ostière,) *sm. auberge*, f. *logis*, m. 2. *au-*

Ostiéro,) *bergiste, hôte*, f. խնատն· օթէտան· պանդոկապետ· 2· պանդոկապետ· աշխարհատիրոջ· գծտ· ըզգանոցէ· խան· 2· գծտացիկ· ըզգանոցէ·

Ostile, *a. nuisible, ennemi, contraire.* թշնամական· հակառակ· դիմադարձ· գծտալ գծտ· ոխ՝ոտ՝ոտ· ի՛ոտ՝ոտ՝ոտ·

Ostilità, *sf. hostilité*, f. թշնամութիւն· դիմադրութիւն· պատերազմ· ոտ՝ոտ՝ոտ· ի՛ոտ՝ոտ՝ոտ·

Ostilmènte, *av. hostilement. թշնամաբար եղբօր· զիշխանի· ոխ՝ոտ՝ոտ· ոտ՝ոտ՝ոտ ի՛ոտ՝ոտ·*

Ostinarsi, *vp. s'obstiner. յամառել· պնդել· ի՛ոտ՝ոտ ինչտ՛ե՛·*

Ostinatamènte, *av. obstinément. յամառաբար· ի՛ոտ՝ոտ·*

Ostinatèllo,) *a, a. un peu opiniâtre. փոքր մի*

Ostinatétto,) *յամառ· ոխ՝ոտ ի՛ոտ՝ոտ·*

Ostinazióne, *sf. obstination*, f. *յամառութիւն· հետաքրքրութիւն· ի՛ոտ՝ոտ·*

Ostracísmo, *sm. ostracisme*, m. *խեղճկոյս մէջտ՝ն· պետեան ի՛ոտ՝ոտ՝ոտ ի՛ոտ՝ոտ՝ոտ ինչտ՛ե՛·*

Ostrálega, *sf. bécasse de mer*, f. *(oiseau). ոսկրէաղ· պետեան ինչտ՛ե՛·*

O'strica, *sf. huître*, f. *ոսկրէ· ըզգիտ՝ե՛·*

O'stro, *sm. pourpre*, f. 2. *vent du midi*, m. *ծիրանի ներկ· ծիրանի· 2· Հարաւակողմ· Հարաւ· ի՛ոտ՝ոտ՝ոտ· 2· ի՛ոտ՝ոտ·*

Ostruire, *va. obstruer, engorger. խնոյ· առնանել· ըզգիտ՝ոտ· ի՛ոտ՝ոտ·*

Ostruzióne, *sf. obstruction*, f. *engorgement*, m. *խնոյ· ըզգիտ՝ոտ· ի՛ոտ՝ոտ·*

Ostupefáre, *va. étonner. 2. rendre stupide.*

ապրեցուցանել. 2. անգղոյլ, [illegible]
գորեակ. հոյսի կիսի. 2. գայլուկ, գուլ
գնալը կիսի.

Ostupefaxióne, *sf.* *stupidité*, f. ապլութիւն.
զարմանք. ապլերիս. հերյուն օվ.

Otraccio, *sm.* *grosse outre*, f. *տիկ մեծ.*
պուտիկ խոշոր.

O'tre, *sm.* *outre*, f. *տիկ.* խոշոր. ջըրդեին.

Otriàca, *sf.* *thériaque*, f. *թերիական.* ինդրեակ.

Otriàre, va. *octroyer, accorder.* *շնորհել.*
[illegible]

O'tro, *v.* Otre.

O'tta, *sf.* *heure*, f. *temps*, m. *ժամ. ժամա-*
նակ. պահ. վազիս. ինա.

Ogni —, *toutes les fois, toujours.* *ամեն-*
ժամ ժամ. հեր տեր. միշտ.

Ottaedro, *sm.* *octaèdre*, m. *ութ ոտանի.*
ութիվ երեսանի.

Ottagesimo, a, a. *quatre-vingtième.* *ութսը-*
երորդ. ութսներորդ.

Ottagono, *sm.* *octogone*, m. *ութ անկիւն.*
ութիվ գոնեվին. հերկիդեան.

Ottalmia, *sf.* *ophthalmie*, f. *աչացաւ.* կոշ-
տորոտ կոշ խոշորոտ. ըրեվոտ.

Ottangolare, a. *octogone.* *ութանկիւնի.* ութ
գոնեվին.

Ottangolo, *sm.* *octogone*, m. *ութ անկիւն.*
ութիվ գոնեվին.

Ottanta, *num.* *quatre-vingts.* *ութսուն.* ութ-
սեան.

Ottanzètte, *num.* *quatre-vingt-sept.* *ութսուն*
եւ եօթն. ութսեան եօթն.

Ottarda, *sf.* *outarde*, f. *պուռտ.* խոպոպ
գուշտ.

Ottare, *va.* *désirer.* *ցանկանալ.* պըլնելիլ.

Ottativo, *sm.* *optatif*, m. *ըղձական (պայման*
բանիկ). պայմեան ինդրեակ.

Ottava, *sf.* *huitaine*, f. 2. *le dernier jour de*
l'octave. 3. *octave, f. ութերորդ ժամանակ.*
ութ առաջ. 2. *ութերորդ օր. վերջին օր*
ութերորդ պաշտամանց. 3. *ութերորդ ժա-*
մանակ տանից. ութ օրեայ պաշտամունք. 4.
ութերորդ հայն. 5. *ութ կարգեան առան (եր-*
գից). ութիվ կեան. ութիվ ըհեղոքը. 2. ե-
րես կիսեան էդոտեղեան ութ կեանս. 3. ութիվ
կեանս էդոտեղ վերին. 4. ոտիկ. ութիվ
վերին ութ. 5. ութիվ ոտըրեալ տեղ.

Ottavário, *sm.* *octave*, f. *ճառ, բանախօսու-*
թիւն յութերորդ պաշտամունս. ութիվ
կեանս էդոտեղ վերինիս վերչին կուռ.

Ottávo, a, a. *huitième.* *ութերորդ.* ութիվ-
ոտին.

Ottemperáre, *vn.* *obtempérer, obéir.* *Հնա-*
զանդել. գիսի ելնել.

Ottenebráre, *va.* *obscurcir.* *մթագուցանել.*
թոռոտրիսել.

Ottenebrazióne, *sf.* *obscurcissement*, m.
մթութիւն. թոռոտնէլը.

Ottenére, *va.* *obtenir, remporter.* 2. *se con-*
firmer. *գտանի ածել. ընդունել. առնուլ*
ընդունիլ. հաստատել. 2. *հաստատել. հաս-*
տատութիւն առնուլ. Իւր կերէրտիւ. ուլիսե
գոդոլ կիսէր. վոլ ելնել. 2. ոտանի ելնել.
Իւվի ֆալնել.

Ottenimento, *sm.* *acquisition*, f. *առանձն-*
հասանելը. Իւր կերէրտիւ. ուլիս.

O'tti, *v.* Ottarda.

O'ttica, *sf.* *optique*, f. *տեսողական, տեսու-*
թիւնն, տեսանելեաց գիտութիւն. * *տես-*
բանութիւն. * *դիտակաբանութիւն.* Իւլնեան
նեսը. Իւլնեան-դոռը.

O'ttico, *sm.* *opticien*, m. *Տիմոն, ուսուցիչ*
տեսողական գիտութեան. * *տեսական.* 2.
ճարտարապետ Տաճկերէ գործեաց յօրինել
Հետագիտաց. * *դիտակագործ. Իւլնէլէ դոռը.*
2. ութ-իրտանիե-Իւլնէլ-օղիս—
— a, a. *optique.* *տեսանելական. տեսողա-*
կան. տեսանելեաց. Նայելի. դոռի.

Ottimamente, *av.* *à merveille.* *ապուագոյն.*
լաւագոյն. կարի քաջ. ինչ ելի. ինչ իսէ.

Ottimáti, *sm. pl.* *les grands d'un état*, m. *pl.*
մեծամեծք. Տոհան. ազագանի. ըղձալ. ոխտոր.

O'ttimo, a, a. *très-bon, ne. excellent, e.*
լաւագոյն. ազնուագոյն. քաջ. պատուական.
ընտիր. լաւ. ինչ ելի.

O'tto, *num.* *huit.* *ութ. ութիվ. ութնեան. հերկի.*

Ottobre, *sm.* *octobre*, m. *աստղիկ. Հոկտեմ-*
բեր. ութերորդ. Ընտրիսի նէվէնիս.

Ottocento, *sm.* *huit cents.* *ութ Տարեւոր. ու-*
ութ հիսուն.

Ottogenário, *sm.* *octogénaire*, m. *ութսնեան-*
մեայ. ութ-ին նէնչիսուս.

Ottonájo, *sm.* *ouvrier en laiton*, m. *Տարաս-*
բանիս արուեստ. իրիկնեան.

Ottone, *sm.* *laiton*, m. *արոյր. իրիկնեան.*

Otturare, *va.* *boucher.* *ենուլ. խիլ ապիս-*
նել. ըսիլ. ըսիլ.

Ottusézza, *sf.* *état d'une chose émoussée*, m. *բթութիւն.* * *գլխի իլն. ութը. ութիվ օվս.*

Ottusiàngolo, *sm.* *obtusangle*, m. *բութ ան-*
կիւն. ղնվելնի գ-ինդրեակ.

Ottusità, *sf.* *qualité de ce qui est émoussé.*
2. *grossièreté, pesanteur*, f. *բթութիւն.*
2. *ինանդրութիւն. Տանդութիւն. ութը օվս-*
ութիվ. 2. ե-ըսիլէլէ. ե-ըոդոլէլէ. —ուլը-
լէլէ.

Ottuso, a, a. *émoussé, e.* 2. *grossier, e. ma-*
tériel, le. 3. *fade. բութ. բթացեալ. չլաս-*
ցեալ. * *գուլ.* 2. *ինանդր. ինանդրամիտ.*
3. *անշամ. խոշոր.* ԹԸլ—ԼԸԸ ԱԻՐԻԼ. ութը-
ութիվ. 2. ե-ըոդոլ. ե-ըսիլ. 3. ԻՒՐ-ԸԸԼ ԿԱ-
ԼՒՆՎԵՆ.

Ovája, *sf.* *ovaire*, m. *աման Տուռդ.* * *Տաս-*
կիմնդոդ. (Հայկաբար) Իւ—ՈՒ—ԸԸԼ.

Ovále, *a.* *ovale.* *Տուռդերդ.* * *Տասկիմա-*
Ováto, a, *Տեւ.* Իւ—ՈՒ—ԸԸ ՆԼՒՆ. ԴԸՒ—.
Ováto, *sm.* *ovale*, m. *միջոց, վայր ի կեր-*
պարանս Տուռդ. դեղաս Իւէր. Տոպեն.
Ovazione, *sf.* *ovation*, f. *Տեսիլեր. Հետեւակ*
Տագաւոր. (Տանդէս յաղեր ամենեան, յորում
Հետ երեմայր յաղեղ օդն եւ. զինեալ մերեր
ոչխար մի). 2. պատիւ. Իւլնաե Նոռոբեր.
ղաՏեր ԼՒՆԼՒՆ. 2. Իւլնիլ.
O've, *av.* *où. 3. pourvu que, à condition*
que. 4. au lieu que, lorsque. 5. quand, toutes
les fois que, si. 6. où, d'où, auquel, dans
lequel. ուր. յորում վայրի. 2. ուր. յո-
յոր վայր. 3. միայն եթէ. բայց միայն. 4.
ուր զի. փոխանակ. ի տեղի. 5. յորժամ-
ուր եւ. զանիկա եւ. 6. որում. յորում-
առ որ. Ներեսի. Ներեսի ին. 2. Ներենի. 3.
Իւէր. ուլիս. դոռ ըսրի Իւլ ին. ուՏոտ. 4. ու-

ոեւ. ծ. Նէ գոեան ոէ. ֆ-լ ոէ. 6. հաՆէ-նէՆի ոէ. Նէբէ-ոե ոէ։

— che, — che sia, *partout, en quelque lieu que ce soit.* յաթուէ վայրէ եւ իցէ. Հէր Նէբէ-ոե ոէ իՆ։

Ovile, *sm.* bercail, m. *bergerie,* f. 2. habitation commune, f. *յաւէի ոյեաթայ.* Հանգրուան. գոմ. 2. բնակութեան Տաատրանց վանք. Ա-ԼԼ. Հանդրս. 3. ԻՆ-ոոի վանան։

Oviparo, a, *a. ovipare.* Ձուեայ ի Տուայ. Տուածին. Ի-ոաՆաՆոեան ԼԷՓ-ան, հ-ս ՏԼՆ։

O'vo, *v.* Uovo.

O'vra, *sf.* } *ouvrage,* m. գործ. Իւ։

Ovraggio, *sm.*}

Ovünque, *av. partout où. աբ եւ. ամՆոյն տէ-ր. Նէբէ-ոե ոէ. Նէբէ-ոե ոէ։*

Ovveramente } *av. ou bien. կամ. Ի-ոեոս. Ի-ո։*

Ovvero,

Ovvia, *av. allons. Տայա. ատն. Տայի. Իա-ԼՀՏ։*

Ovviare, *va. obvier, s'opposer, empêcher.* ընդ առաջ երաՆել. Իաոան չԹՆել. պրպե-ԼՀՏ։ Ի-ոՐԼԷ ԼԷՓ-ան. Հանի, Իէ-ՆԼ ՏՐՆ։

Ovviazione, *sf. empêchement,* m. *խոչընդոտ. պրպեՀ. Հանի. Իէ-ՆԼ։*

O'vvio, a, *a. ordinaire, trivial, e. սովորական. գոՀՀի. գպ-ԼԷ. Ոեբէ-ի ո։*

Oziaco, a, *a. infortuné, e.* Չէր. Ոէ-ԼԼԷ։

O'zio, *sm. loisir, repos,* m, *aise,* f. 2. *oisiveté,* f. Հանգիստ. դիւրութիւն. պաբա-պուեիութիւն. 2. գաադրութիւն. անգործութիւն. Հ-ս-ԼԼ. ր-ս ՏՐՆ. 2. Ո-ԼԷ-ԼԷ. Ի-ի-ոեԼԼԷ։

Oziosaggine, *sf. faineantise,* f. Ձեգդութիւն. Իի-ոեԼԼԷ։

Oziosamente, *av. oisivement.* 2. *inutilement.* ՏուԼութեամբ. գաադրութեամբ. 2. յանօգուտս. ի ցուր. Իի-ոեԼԼԷ ԷԼԷ. Ո-ԼԷ. 2. ոյէ ԼԷՓԷ. ՆոՓԼԷ։

Oziosità, *sf. oisiveté, faineantise,* f. ՏուԼութիւն. անգործութիւն. Իի-ոեԼԼԷ. Ո-ո-Տի-ԼԷ։ Ո-ԼԷ-ԼԷ։ Է-ԼԷ-ԼԷ։

Ozióso, a, *a. oisif, ve. paresseux, se. 2. inutile.* Տոյլ. Ձեգդ. պաաաոդդ. գաաոդի անգործ. 2. անօգուտ. անպիտան. Իի-ոեԼԼ-ո-ԼԷ։ Է-ԼԷ-ԼԷ. Ո-ԼԷ. 2. Ֆ-Ի-ո-Ի-ԼԷ. ՆոՓԼԷ։

Ozzimato, a, *a. ou l'on a infusé du basilic.* խառնեալ աբբուՆական բուսով. ֆ-ԼՆԷՆԼԼ. ֆի-ԼՆԷՆ ոոոոո Ի-ԼԷ ֆ-ոԷ-ԼԷՍԷ։

O'zzimo, *sm. basilic,* m. աբբուՆական բոյս. չաՏաադրամ. ** ռաՏան.* ֆի-ԼՆԷՆ։

P.

P, *s. sm.* decimaquarta lettera dell'alfabeto e la decima delle consonanti.

Pàbulo, *sm. nourriture,* f. Ճաթակ. ապատՀուԼ-ի. Ի-ի։

Pacare, *va. pacifier, calmer.* Հանդարտեցուցանել. ըՆ-ՆԼ-ԼԼ-ոեՐ-ի. Ի-ՆԼ-ի-ի։

Pacatamente, *av. paisiblement.* Հանդարտապէեամբ. Հ-ս-ԼԷ-ր Ի-ի։

Pacatézza, *sf. tranquillité,* f. Հանդարտապէեամբ. ը-ՆԼ-ԼԷ։

Pacato, a, *a. calme, tranquille, apaisé, e.* խաղաղ. Հանդարտ. ցաՀուցեալ. ը-ՆԼ-ի-ի. ոոոոոի։

Pácca, *sf. coup,* m. *blessure,* f. Տպառած. վէՐՐ. ոոՐոոԼ. (ՂԼԼԷ) Ի-ոոոոԷ։

Pacchiamento, *sm. gogailles,* f. pl. գիՀեր-ք-ր. ԻՆճոոք. Ի-ԼԼԷ Էէ. ֆ-ի-ՀՆԼ։

Pacchiano, *sm. glouton, grand mangeur.* որ Կրտուսաւ. ՂԷՓ Ի-ԼԼԷ։

Pacchiare, *vn. goinfrer, manger en compagnie, bâfrer.* խՆճոյս ուրախութեան առՆել. ուռճել եւ. բմոյել ի միասին. չուպոյել. Ֆ-ոոԼԼ Ի-ի-ԼԷ. ոոլ Է Էւ-ԼԼԷ Ֆ-ԼԼ-ԼԼ ՏՐՆ. Ֆ-ի-ԼԼԷ ոոոոո ԼԼԷ։

Pacchiarótto, a, *a. simple, niais, e.* ճան-Ճոոմիտ. պաղոյր. ԼԷ-ի. Ի-ԼԼԷ։

Pacchione, *sm. gourmand,* m. որիարէեայ. պ-ոՀՀ. Ֆ-ոոո։

Pacciáme, } *sm. balayures, ordures,* f. pl.
Pacciúme, } ապա. ապր. աւՀլոյթք.*աւլուած-ՆԼ-ի. ոՆ-ԼԼ-ի-ՆԼ-ի։

Paccotíglia, *sf. pacotille,* f. բեռն. ապԼաՀոյն առանձինն ոյրոյ ի Նաաս. Ի-ՆԼ-ի-ի Ոէ-ի-ՆԼ-ի ոյրէ Ի-ի-ԼԼ-ո. Տ-ԼԼ։

Pâce, *sf. paix, tranquillité,* f. *repos,* m. 2. *paix,* f. խաղաղութիւն. Հանգաաատեաթիւն. Տանիատ. 2. Տաչատիթիւն. բ-ՆԼ-ԼԼԷ. Հ-ս-որ. Ի-ՆԼ-ի. 2. ր-ՀԼ. ոոՆ։

Darsi —, *se tranquilliser.* Հանգչել. խաղաղանալ. բ-ՆԼ-ի-ՆԼ-ի. Հ-ս-որ ր-ՀԼ։

Far —, *se réconcilier.* Տաչատիթիւն ի Տաչատիթիւն գալ. ր-ՀԼ-ի։

Paceficaménto, ccc. *v.* Pacificamento.

Pachétto, *sm. paquet,* m. Տ-որ. պաատաՀոյն։ * կապոց. Ոէ-ԼԼ. ԼԷՓԷ. ո-ի-ի. Ֆ-ո-ի։

Paciare, *v.* Pacificare.

Paciáro, *sm. pacificateur,* m. Տաչատեցուցիչ. խաղաղաբար. ոոոՆ Ի-ի-ի. Ֆ-ոԼ-ի։

Pacién̈za, *sf. patience,* f. Համբերատիթիւն. ոոոր։

Paciére, *sm. pacificateur,* m. Տաչատար. ր-ՀԼ-ԼԼ-ՀՐԼ-ի։

Pacífero, a, *a. qui apporte, qui annonce la paix.* որ բերէ, ՆաւմՆէ գաաղաղութիւն. ր-ՀԼ. Իի-ՆԼ-ի. ր-ՀԼ. Ֆ-ի-ո-ի Իի-ՆԼ-ի։

Pacificamente, *av. pacifiquement, tranquillement.* Տաչատիթիւն. խաղաղութեամբ. ր-ՀԼ. ԼԼ-. ոոոլՆ. ոոոլ Ի-ոի-ի Է-ԼԷ։

Pacificamento, *sm. pacification,* f. Տաչատիթիւն. խաղաղութիւն. ր-ՀԼ. ոոոլ. ո-ի-ո-ո։

Pacificare, *va. pacifier.* Տաչատեցուցանել. Տամոել ի խաղաղութիւն. խաղաղեցուցանել. բ-ոՆ-ԼԼ-ոոոր-ոի. ր-ՀԼ-ԼԼ-ՀՐԼ-ի. ոոՀ-ԼՀՐԼ-ՀՐԼ։

Pacificársi, *vp. se réconcilier.* Տաչատել. ր-ՀԼ-ի. ոոոլ ՏՐՆ։

Pacificatóre, *sm. pacificateur, conciliateur,* m. Տաչատեցուցիչ. խաղաղարար. ոոոլ Ի-ի-ի. ր-ՀԼ-ԼԼ-ՀՐԼ-ի. Ֆ-ի-ՆԼ։

Pacífico, a, *a. pacifique.* խաղաղարար. խաղաղասէր. խաղաղական. ոոոլ Ի-ի-ի. ոոոլ-ՆԼ Տ-ի-ի. Տ-ԼԼ։

Paciózza, *sf.* réconciliation, f. հաշտութիւն. ՟ը՟ըւ.

Páco, *sm.* pacos, m. անասուն ինչ Պերուի կողմ. տէր նեվ հոգևն.

Padélla, *sf.* poële, f. 2. creux d'un alambic, m. 3. rotule du genou, f. 4. bassin de chambre, m. տապակ. 2. խոր յատ մեղուց. 3. ծունկը. 4. ամեռտ ի պէտս ի սեռնէն. ԹուԹ. ԹուԹ. 2. ԹուԹ ԹուԹ. 3. տէր ԹուԹ. 4. հոճին ատեաններ. ՊեբՊեռնէր.

Padellàjo, *sm.* poëlier, m. գործիչ. վաճառ.

Padellàro, *sm.* poële, m. տապակ մի. տէր ԹուԹ. տէր ԹուԹ.

Padellétta, *sf.* poëlon, m. տապակ փոքրիկ. ԹուԹ.

Padellótto, *sm.* grande poële, f. տապակ մեծ. տէր ԹուԹ.

Padiglióne, *sm.* pavillon, m. վրան. խորան. տաղաւար. 2. առագաստ. նաւաբոյան. 3. գմբէթագործ, խորանաձեւ շինուած. 4. խորանաձեւ բերան (փողոց, խաղողակաց). 5. խորան անանց պատուհանաց. ՟ը՟ըւ. խոյ. 2. ՟ը՟ըւ. 3. ՟ը՟ըւ. 4. (ոչխարաց) ըստըրէսի ՟ը՟ըւ. 5. ՟ը՟ըւ խոյ՟ը՟ի.

Pádre, *sm.* père, m. 2. auteur, m. Տայր. Տնօր. 2. Տայր. գասակ. գործ. գործ. ՟ը՟ու. ՟ը՟ու. ՟ը՟ու. ՟ը՟ու. 2. ՟ը՟ու ՟ը՟ու. ՟ը՟ու.

Padreggiàre, *vn.* ressembler à son père. նմանիլ հօրեղ Տաւրն. գործ՟ը՟ու ՟ը՟ու. ՟ը՟ու.

Padróna, *sf.* maîtresse, f. տիկին. բամբիշն. տանտիկին. ՟ը՟ու. խոհան. ՟ը՟ու.

Padronàggio, *sm.* patronage, m. իրաւունք. իշխանութիւն բանեցոյց պետիկ գործոյն տուս. Տասանաւորութիւն պետիկ գործոյն Տայից. ՟ը՟ու ՟ը՟ու.

Padronànza, *sf.* supériorité, autorité, f. empire, m. տէրութիւն. իշխանութիւն. ՟ը՟ու. ՟ը՟ու. ՟ը՟ու. ՟ը՟ու. ՟ը՟ու.

Padronàto, *sm.* patronage, m. 2. protection, f. իշխանութիւն, իրաւունք իմիոյ մանկ պետիկ գործոյ. Տասանաւորութիւն պետիկ գործոյն Տայից. 2. պաշտպանութիւն. ՟ը՟ու. ՟ը՟ու ՟ը՟ու. ՟ը՟ու.

Padroncíno, *sm.* jeune maître, m. երիտասարդ տէր. իշխանորդի. ՟ը՟ու.

Padróne, *sm.* maître, m. 2. patron, capitaine, m. 3. patron, m. 5. protecteur, m. տէր. իշխան. պատ. տուիչ. 2. Նաւապետ. 3. պաշտպան տուր. 4. իշխան, Տասանաւոր պետիկ գործոյն Տայից. 5. պաշտպան. ՟ը՟ատգով. ՟ը՟. ՟ը՟ու. ՟ը՟ու՟ը՟. 2. ՟ը՟ու՟ը՟ու. ՟ը՟ու. 3. ՟ը՟ը՟. ՟ը՟ու. ՟ը՟ու՟ը՟ը՟ը՟. 4. ՟ը՟ու՟ը՟ը՟. 5. ՟ը՟ու՟ը՟ը՟ը՟ու՟ը՟.

Padronegginàre, *vn.* dominer, maîtriser. տիրել. իշխել. գործ՟ը՟ու. ՟ը՟ու՟ը՟ու՟ը՟ու՟ը՟.

Padroneria, *sf.* v. Padronaggio.

Padronéssa, *sf.* maîtresse, f. տիկին. ՟ը՟ու.

Padúle, ecc *v.* Palude.

Paesàccio, *sm.* mauvais pays, m. երկիր վատ. վասիարհանական. ՟ը՟ու. ՟ը՟ու՟ը՟ու՟ը՟ու

2. ընդունիմ. Տանայ մանուկ իւ օշտեղ. լամենայ. 2. ապահ. իշխելի եմ։

Pagherò, *sm.* billet à ordre, m. թուղթ խոստման Տանայնոյ մարդկայ Տանայցանան. Կամ ինչ ապահ ես ինչ ապահ եմ։

Pàgina, *sf.* page, f. էջ. երեսք. տողեցեալ տեղ ապահ եմ։

Paglia, *sf.* paille, f. յարդ. տաման. տեսակ ապահ եմ։

Pagliaccio, *sm.* paille hachée, f. 2. paillasse, f. յարդ մանրեալ. 2. յարդ. յարդապուհ անկողին. տաման. տաման լեզիք. 2. տաման պետ եմ։

Paglàjo, *sm.* tas de paille, de gerbes, pailler, m. դէզ յարդից. տաման եղբայր։

Paglianjolo, *sm.* pailleur, m. յարդավաճառ. տաման։

Pagliarésco, a, *a.* de paille. ի յարդ. յարգեղէն. տաման. տաման։

Pagliàto, a, *a.* de couleur de paille. ի գոյն յարդի. տաման գեհինեան. տաման։

Pagliericcio, v. Pagliaccio.

Pagliolàja, *sf.* fanon, m. մարի կախեալ ընդ պարանոցաւ. կամն արջառոյ. եօթներորդ ներքին ոչխարաց. ոչխար ապրհասան տալէ տերէ։

Pagliône, *sm.* menue paille, f. մանդ. անդ յարդի. տաման գարտուղ. լեզիք։

Pagliôso, a, *a.* plein de paille. լի յարդիւ. տաման լեմ ապահ։

Pagliúca, *sf.* brin de paille, m. անդ.

Pagliúcola, *sf.* paillette d'or, f. անդ. յեղ (ոսկւոյ). ոսկւոյ. (ապահ) եղեռնիւք։

Pagliuòlo, *sm.* balle du blé, f. 2. soute, f. անդ. մրեղ. 2. չտեմարան պարզամարի. Տանդարանց վաճառաց ի տաման. տաման լեզիք. տաղբանիք. 2. (ներքինեւոյ եօթներորդ) տաման։

Pagnótta, *sf.* un pain, m. հաց. նկան. պանեղիկ. (եօթներորդ) տաման։

Pago, *sm.* paiement, m. վճարք. Տանայցումն. եօթներորդ. եօթներորդ. եօթ։

— a, *a.* satisfait, content, e. գոհ. Տանան. չտաղտկալ. եօթնեան. գոհիլ. բոլոր։

Pagóde, *sm.* pagode, f. կուռք եւ տեղիան Հնդկաց. հինգերորդ պետեր եւ պետերնեան։

Pagonázzo, v. Paonazzo.

Pagoncèllo, Pagóne, ecc. v. Pavoncello, Pavone, ecc.

Paguróso, a, *a.* peureux, se. երկչոտ. եօթներորդ։

Pàjo, *sm.* paire, couple, f. զոյգ. երկու. ամոլք լուծ. Տարիկ (եզանց). * ցոյնաւ ելեցին։ եղ. պետ ելեցին։

Pajolàta, *sf.* chaudronnée, f. կամասոյ մի պետ ելեալ. պետ ելեալ պղտոյսս։

Pajuólo, *sm.* chaudron, m. կամասոյ. ասան. ելեալ. 2. v. Pajolata.

Pàla, *sf.* pelle, f. 2. aube d'une roue, f. 3. pale, f. թիակ. հինգանոց. 2. թիակ անուց աղբեղաց. 3. կամասիոյ ներքնայն բաժանիկ. պետեր. (ելեալ) պետեր. 2. պետերուն ներքնայնեան պետերն. 3. ելեալ պետեր ելեալ։

Paladino, *sm.* paladin, m. 3. bouvier, m. պալադին. տղաքՏանայ զգան հնձելոյ. (ապահ) նման պատասխանի զոր ես կարողոս մեծ երկնասան հնձելոյդ։ 2. դերացան. քահ. նահապետ. 3. ար ժողովէ զգալ ժողոցոյդ ի թիակս. կամ տալկաց. * ի բերաւոդով. փոլոփան. 2. պետերաց. ելեալեան. ընկէ. 3. օձիներորդ պետերեւէ գերեզմանէ պետերեն։

Palafítta, *sf.* palis, clayonnage, m. պատնէշ ի ցոյդ պատասաց զիցք. թուփք. ըղեղեւ. ըղեղեւ. ելեալ. ելեալ։

Palafittàre, va. enfoncer des pilotis, piloter. զիցս Տարկանել. Տոգիս կանգնել. Տող ցցել. ելեալ ելեալ։

Palafittàta, *sf.* pilotage, m. palification, f. պատնէշ, կազմած ի ցոյդ. Տոգս. Տարկանելն զիցս. ըղեղեալ. ելեալ ելեալ։

Palafrenière, sm. palefrenier, m. վարատանապատաւոր. ոչխար. ըղեղեալ։

Palafréno, sm. palefroi, cheval de selle, m. երիւղ ապրիչ, արջառի. ձի վաճառ. ըղեղեալ ելեալ։

Palagétto, sm. petit hôtel, m. փոքրիկ ապատանք. պետեր ելեալ։

Palágio, *sm.* palais, hôtel, m. ապարանք. արջառներ. պղտոյսն. ելեալ։

Palaménto, *sm.* rames d'un vaisseau, f. pl. թիակք. թիակներ. կոմ պետերելեալ։

Palánca, *sf.* solive, f. palis, m. 2. palissade, f. զիցք. Տող. հինան. 2. պատնէշ, թիակս ի ցոյդ. հերեւ. ելեալեալ. պետերելեալ պետեր. 2. ըղեղեալ։

Palancáto, *sm.* palissade, f. cloisonnage, m. cloison, f. պատնէշ ի Տողոց. Տոգիք պատասաց. ըղեղեալ. պետեր. ելեալեան։

Palanchíno, *sm.* palanquin, m. պաշտպան Հնդկաց. գետպան Միջագաւոյ. հինգերեք ելեալեալ. 2Ելեալեան պետեալեան ելեալ։

Palándra, *sf.* bombarde, f. նաւ պատերազմական տեսակ. ելեալ. հինգ ելեալ ելեալ։

Palandrána, *sf.* balandran, sarrau, m. պատասան. վարպատան. ելեալեան. ելեալ ելեալ։

Palàre, va. échalasser, piloter. Տեղուկս գնել. Տող ցցել. զիցս Տարկանել. Տատասանել. (ապահ) պատ զօտաց. հերեւելեալ. ելեալ ելեալ։

Palàta, *sf.* palissade, f. 2. palade, f. 3. pellée, pelletée, f. թիակք. պատասաց ի ցոյդ. Տոգիք. 2. մանեւ, փոքրեւ ի պատեն զիմեալս նաւատն. 3. լիակ մի. ապէս. պետ. 2. ելեալեալեան հերեւելեալ պետեալ ապատ օձոյս. ելեալեալ. 3. պետ ելեալ. պետ պետեալ ապատ։

Palatína, *sf.* palatine, f. մանչեւակ. պատասան պարանոցի կանանց. տես եղբայրելեալ պղտոյսեան պետեալ. ելեալելեալ։

Palatinàto, sm. palatinat, m. իշխանութիւն, տերութիւն պատասխանց. ասպետութիւն. ելեալելեալ ելեալ։

Palatíno, *sm.* palatin, m. պատասխան. փոխանակ պրպտի ի պատենէս. ասպետն. շտեղագի ի պղտոյսեան. ելեալեալ։

— a, *a.* palatale, 2. palatin, e. հնչեալ. բարբառեալ ի ցոյդ. 2. ցոյդ. պետեալեան (ապահ) ելեալեալ։ 2. պետ։

Palàto, sm. palais (de la bouche), m. քիմք. պետ. (ապահ) 2. v. Palafitta.

Palazzáccio, *sm.* grand palais en mauvais état, m. ապառաժ մեծ եւ ամբեակ. վէրածուած պալատ. • վերոյ.

Palazzista, *sm.* homme du palais, m. պալատական, այր ազատարանաց գործ. • պալատ. • պալատ ներկայ լինող.

Palazzo, *sm.* palais, m. cour, f. ապարանք. պալատ. դատաստանական գործ. • պալատ. • վերոյիշեալ.

Palchétto, *sm.* petit plancher, m. փոքրիկ ասխատեմած. • տախտակ պատկեր, նկարել.

Palchistuólo, *sm.* auvent, m. քիւ յարկի. դարաւանդ չհատանոց. • տանի. • տախտակեալ.

Pálco, *sm.* plancher, m. 2. séparation, division, cloison, f. 3. théâtre, m. loge, f. 4. bois du cerf, m. ասխատեմած. յատակ տնեմակաց. 2. անջրպետ. խորագ. 3. խոստոր. ատասեմեալ տեղիք. 4. եղջիւրք եղջերուց. նմանի պատկերի. 2. պատճէն. պատրաստ. • եղջիւր. նմանի. 3. տեղ. • տախտակ. 4. կերպ դատաստանի.

Palcúto, a, *a.* qui a son bois. եղջիւրաւոր. եղջերագէզ (եղջերու). • եղջերաւոր (կերպ).

Palco, *sm.* subot, m. 2. chiendent, m. ապառաժին ոտ. • գարձգարձիկ. 2. տեղ պատասխան. • պատգամ. 2. • տարեկ ցորեան.

Paleografía, *sf.* paléographie, f. հնադրութիւն. պրանեան յատնեցոյց, մեծեցոյց գիտի գիրս. եւ ի նոցանէ ուսանիլ հնաստնեան գիտութիւն.

Palesamento, *sm.* révélation, f. décèlement, m. յայտասացութիւն գուշակութիւն. պատ. • ուշադրութիւն.

Palesare, *va.* manifester, révéler. յայտնել. ի վեր հանել. յայտ առնել. պատ. • պատ. • ուշ.

Palesatóre, trice, *s.* qui découvre. յայտնիչ. գուշակ. պատ. • պատ. • գուշակիչ.

Palése, *a.* évident, e. յայտնի. ակնիի. • պատ. • ուշադրեալ.

Palesemente, *av.* ouvertement. յայտնապէս. յայտնի եւ ակնիի. յայտ յանդիման. • պատ. • ուշ.

Palestra, *sf.* palestre, f. կամարաձոյ. ասպարէս գրաւականի. վայր. • կռիւ. գիրքոմիներ գրաւականի. վայր. • կռիւ. պայքար. 2. • կռուիլ. գիմակնելութիւն. • պատ.

Palestrita, *sm.* lutteur, m. բռնամարտիկ. նահատակ. • գիմակնելու. • պատ.

Paletta, *sf.* pelle à feu, f. թիակ ջրոյ. • թուրկամաց. • պատ. • պատ.

Palettina, *sf.* palette, f. փոքրիկ թիակ ջրոյ. • պատ. • պատ. • պատ.

Paletto, *sm.* petit pieu, m. 2. targette, f. ցից փոքրիկ. 2. պարզատակ. • պատ. • պատ. 2. • պատ.

Paliciáta, *sf.* palissade, f. պատնէշ ի ցցոյ. ձողաց. • պատ.

Pálido, *v.* Pallido.

Paliétto, *sm.* petit manteau, m. մեծոցական. վերարկու փոքր. • պատ. • պատ. • պատ.

Palificáre, *va.* palissader. ձողս ցցել. պատնէշ կանգնել. • պատ. • պատ. • պատ.

Palificáta, *sf.* palissade, f. պատնէշ ի ձողոց ցից. • պատ.

Palindromía, *sf.* palindromie, f. յետադարձ դէմ խաղացք. ի ներքս դնամեն հիմեցոյ մատնոյ. • պատ. • պատ. • պատ.

Palingenesía, *sf.* palingénésie, f. վերածին ծնունդ. Հաւատն. ապաշխէն. ծնոր. • պատ. • պատ.

Palinodía, *sf.* palinodie, f. յետս կոչումն. Հանապազ խօսել առանձին բանիւ խորհ. • պատ. • պատ. • պատ.

Cantar la —, *chanter la palinodie.* գնա. • պատ. • պատ.

Palinsésto, *sm.* tablettes, f. pl. ասխատեմ. քարտէս գրելոյ եւ ջնջելոյ. • ինձանակ. • պատ. • պատ.

Pálio, *sm.* dais, m. 2. manteau, m. 3. étoffe qu'on donne à la course à celui qui gagne. 4. pallium, m. յարկ. Հովանոց. • ամպհան. 2. մեծոցոյ. ասխատեմ. վերարկու. 3. կերպասս զոր տան պիտի գայթեն յիմն. 4. ինձնոյ արքեպիսկոպոսաց զոր տայ քահանայապետն. ամիսիրանն. • պատ. 2. • պատ. 3. • պատ.

Palióttо, *sm.* petit manteau, m. 2. devant d'autel, m. մեծոցական. 2. Դատաստան, փեղկ սրբոյ սեղանոյն. • խորան գոգնոց. • պատ. • պատ. 2. • պատ.

Palisálmo, *sm.* canot, m. chaloupe, f.

Palischérmo, *sm.* escrime, f. յատակ. • պատ.

Palizzáta, *sf.* palissade, f. պատնէշ ի ձողոց. • պատ.

Palizzáto, *sm.* ձողոց. • պատ.

Pálla, *sf.* boule, balle, f. 2. boule d'amortissement. 3. jeu de paume. 4. voile de calice, m. գունդ. գնալ (խաղալ). 2. գունդ ի ծայրս պատարագ. 3. գնդի խաղ. 4. Տանկրիճ. քող Տնեղական քաժանին. • պատ. • պատ. 2. • պատ. 3. • պատ. 4. • պատ. • պատ. • պատ.

— da canone, boulet, m. գունդ պատերազմական անօթոց. • պատ.

Pallacciórda, *sf.* jeu de paume, m. տեղի գնդի խաղոյն. • պատ. • պատ.

Pallafrenière, Pallafréno, *v.* Palafreniere.

Pallájo, *sm.* marqueur, m. ընդելի գնդակին. վերակացու գնդակի խաղոյն. • պատ. • պատ. • պատ.

Pallamáglio, *sm.* jeu du mail, m. խաղ ձեռ գնդակի. տեր Տնէ. • պատ.

Pallare, *vn.* jouer à la boule. 2. ballotter. 3. branler, secouer. խաղալ գնդի խաղ. 2. ռամնալ. • վարել. 3. Տնձնել. շարժել. • պատ. • պատ. 2. • պատ. 3. • պատ.

Pallata, *sf.* coup d'une boule, m. Տարուած գնդակի. • պատ.

Pallato, a, *a.* pelotté, e. ռամուցեալ. ընդոստացեալ իրրեւ գնդակ. • պատ. • պատ.

Palleggiáre, *vn.* peloter. 2. plaisanter, badiner. *Խաղալ գնդակա.* 2. *Խեղկատակել, խաղալ, ծիծաղացնել.* 3. *Լուծանալ, լծվելիք ելնելու ձիուն.*

Pallénte, *a.* pâle, qui pâlit. *գնդակալ. գունատ. տժգոյն. տալտղնել. գնդակ տվողը.*

Pallerino, *sm.* joueur de paume, m. *որ խաղայ գնդակաւ.* Տե՛ս գնդակար.

Palletta, *sf.* petite boule, f. *մանրիկ գունդ խաղալ. գնդակ. գնդակաձեւ գնդակաձեւ ծիծեռն.*

Palliamento, *sm.* palliation, f. déguisement, m. *պատրուակելիք. կեղծաւորութիւն. ծածկոյթ. գնդացրութիւն.*

Palliáre, *va.* pallier, déguiser, *պատրուակել. ծածկել. կեղծաւորել. ծածկոյթ տալ. ծածկել. ծածկոյթ տալով ծածկել.*

Pallidáccio, a, *a.* très-pâle. *շատ գնդակալ. գունատ. տալտղնել. տալտղնել.*

Pallidétto, a. *a.* un peu pâle, un peu blême. *սակաւիկ մի գնդակալ. մի ոչ տալտղնել.*

Pallidézza, *sf.* pâleur, f. *գնդակալութիւն. գունատութիւն.*

Pallidità, *sf.* *Գնդակալութիւն. տալտղնել.*

Pállido, a, *a.* pâle, blême, livide. *գնդակալ. գունատ. տալտղնել. գունատ. տալտղնել.*

Pallidóre, *sm.* pâleur, f. *գնդակալութիւն. գունատութիւն. տալտղնել. գնդակալ.*

Pallino, *sm.* menu plomb pour la chasse, m. *կապարեայ մանր գնդակիք որսալ համար. Տե՛ս տալտղնել.*

Pállio, *sm.* manteau, m. 2. pallium, m. 3. déguisement, m. *վերարկու. տատասանակ. 2. մեծագոյն արքեպիսկոպոսաց. եպիսկոպոսի գունատ. 3. պատրուակելիք. կեղծաւորութիւն. ծածկոյթ. Տե՛ս նաև ծածկոյթ.*

Pallonáccio, *sm.* gros ballon, m. 2. fig. homme orgueilleux. *մեծամեծ ոմն մեծ. 2. այր մեծամիտ. Տե՛ս նաև մեծամիտ. 3. հոգեբոյս. փուչ.*

Pallonáre, *vn.* jouer au ballon. 2. plaisanter. *խաղալ գնդակաձեւ. 2. կատակել. խեղկատակել. Տե՛ս նաև ծիծաղ. 3. լուծանալ. լուծելիք ելնել.*

Pallóne, *sm.* ballon, m. *գնդակաձեւ մի օդով. Տե՛ս նաև.*

Pallóre, *sm.* pâleur, f. *գնդակալութիւն. գունատութիւն. տալտղնել. տժգոյն.*

Pallótta, *sf.* petite boule, bille, f. *գնդակ.*

Pallóttola, *sf.* *Գնդակ. Տե՛ս նաև.*

Pallottoliéra, *sf.* coche, f. *պարկիկ. օք կեղէն.*

Pálma, *sf.* palmier, m. 2. palme, f. 3. palme, victoire, f. lauriers, m. pl. 4. le creux de la main, m. la paume, f. 5. patte, f. 6. main, f. *արմաւենի. 2. տերեւ արմաւենւոյ. 3. ցաղկաձեւութիւն. փառք. պատիւ. 4. ափ. ափագուշ. 5. թաթի. 6. ձեռն. ներքին ափագուշ. 2. ներքին կողմագուշ. 3. ներսերի. ճիւներ. 4. ափսեն. 5. ոյժ. եռեակ. 6. եղ. տե՛ս նաև.*

Domenica delle palme, *pâques fleuries*, le dimanche des Rameaux. *ոմն արմաւենազարդ կիրակի. * Յաղարդար. Կիր կիրակուն. տերունական-զարդ.*

Palmáta, *sf.* coup donné du plat de la main, m. *Հարուած ափով. ափսեով տրուած.*

Dare la —, graisser la patte. 2. toucher dans la main, s'engager. *կաշառել. 2. ձեռն տալ, յանձնառու կամ պարտական մնալով ի նուագարանին. Տե՛ս նաև ներքին ափագուշ. 3. ձեռն ներսերի կողմն կամ ներքին ափագուշ տալ.*

Palmento, *sm.* moulin, m. 2. pressoir à vin, m. *աղորիք. 2. հնձան. տեղերան. 2. լագարանի.*

Palméto, *sm.* lieu planté de palmiers, m. *գրաւ արմաւենեաց. արմաւնաւան. Խոռոշուքի. Խոնարհութիւն.*

Palmiére, *sm.* pélerin, m. *ախոյեան. պանդուխտ. Հաճի.*

Pálmite, *sm.* branche de vigne, f. *ոստ. բազմաճեակ. ասեր տալը.*

Palmízio, *sm.* palmier, m. 2. palme qu'on donne à pâque fleurie, f. *արմաւնի. 2. Տիւսիկն ոստ արմաւենոյ օրհնեալ. Խորհուրդոց. 2. ասեին կնոնեան տիւսիկ Ներկէն ելուած Խորհ տալը.*

Pálmo, *sm.* palme, f. *Ներկ. Տալտղնել.*

Palmóne, *sm.* branche pleine de glauux, f. *ճոզ. Տուգանք. Ներգակ ոստոց առաջնոյ պատերոց. Խօսի տալտղնել. Խօսի Իւն տալտղնել.*

Pálo, *sm.* échalas, pieu, m. 2. pal, levier, m. *Ներգակ. Տղմի. Խէզ. ցից. 2. ճոզ. լծակ երկաթի. գործ. Հերթ. 2. Ընդհակառակ.*

Palombáro, *sm.* plongeur, m. *լուղզող. գալ ընդ ջուր.*

Palómbo, *sm.* palombe, f. 2. espèce de chien de mer. *Տատիկ. վարի ատաղձ. 2. ազգ շնոյ ովկիանի. Բաղնի կերակրելիք. Խոնարհ. 2. գալ ներքև տեղերն գետնոյ.*

Palpábile, *a.* palpable, clair, evident, *a.* *շօշափելի. գիտական. յայտնի. Եւ Իւն տալտղնելոց. տալտղնելոց.*

Palpamento, *sm.* attouchement, m. *շօշափումն. տալտղնելոց.*

Palpáre, *va.* palper, toucher, manier. 2. flatter, cajoler. 3. s'assurer de la vérité. *շօշափել. խարխափել. գիտել. 2. փաղաքշել. ազդել. 3. Հաստատել. տատանել. Խնդրանք տալտղնելոց. 2. Խոնարհութիւն. Ճանչնալ Իւն. 3. Հաստատելոյ. տալտղնելոց.*

Palpatóre, *sm.* qui palpe, touche. 2. flatteur, m. *որ շօշափէ. 2. ազդիչ. տատանողագործ. տալտղնող. 2. Խոնարհութիւն. տալտղնելոց Իւն.*

Palpébra, *sf.* paupière, f. *արտեւանունք. Կոպ. Տալտղնել.*

Palpeggiáre, *va.* manier, toucher. *շօշափել. շօշափել տիպարք. Եւ Իւն. տալտղնել.*

Palpeggiatína, *sf.* léger attouchement, m. *Ներկին. շօշափումն. Նուիրելոյ. տալտղնելոց.*

Palpitamènto, *sm.* palpitation, *sf.* *Ներգակ.*

Palpitazióne, *sf.* *Տրտունջ. Խորհ տալտղնելոց. Ներգակ. Տե՛ս նաև.*

Palpitáre, *vn.* palpiter. *Ներգակ. Ի միջ տալ. ազդ. Խորհ տալտղնելոց. Ներգակ Իւն.*

Palóne, *sm.* mendiant, vagabond, gueux, m. *մուրացիկ. Խոնարհական. գաղտագնդեան. տեղեկեն. տալտղնելոցուտ տեղեկեն Ներկէն.*

Paltoneggiare, *vn.* mendier, *vagabonder.* մուրացիկ չըլլել. մուրանալ. պէլէհէտ. պէլէհ կընել.

Paltoneria, *sf.* gueuserie, *f.* 2. débauche, *f.* մուրացկութիւն. թափառականութիւն. 2. լկտութիւն. պէլէհնկնլիւ. 2. խոպոպչնլիւ.

Paltoniere, *sm.* trucheur, mendiant, *m.* 2. débauche. մուրացիկ. 2. խառնաշաղ. լկտի. պէլէհնկ. պէլէհնկ կնլնլիկ. 2. խոպոպչնլ.

Paludále,)*a.* marecageux, *se.* ճահճնա.

Paludáno, a, *f.m.* սու. պոմպէլէ. պոմպէ.

Paludaménto, *sm.* cotte d'armes des Romains. լուսկի. զրահի զգեստաւոր Հռոմեացոց. եօթ Բոմպէլէ պէրասէխլերինի պէր նէհէ. ճնհ բռնացոր.

Palúde, *sf.* e *m.* marais, *m.* մար. ճահիճ. ելգանէր. պոմպէ. կնլէ. ջրհոյ.

Paludéllo, *sm.* petit manteau, *m.* վերարկու փոքրիկ. մէնտոզակ. պէլէ եօ եօճնհնճնկ. եօճնհ.

Paludóso, a,)*a.* marecageux, *se.* ճահճնա.

Palústre,)*f.m.* սու. մարսնական. պոմպէլէ. կնլէ ջրհոյ.

Palvesáro, *sm.* soldat armé d'un bouclier, *m.* վահանաւոր. ասպրասար. ֆէնճնլէ.

Palvesáta, *sf.* défense avec des boucliers, *f.* վահանակոփ. ասպրակիր. ամրոցի մէջ վահանաց. ֆէնճնհ հնլնէրէրէ.

Palvése, *sm.* parois, *m.* ասպար. վահան մեծ. պէլնհ ֆէնճնհ.

Pampana, *sf.* pampre, *m.* տերեւ որմոյ. ասմ եօթրէլէ.

Pampanájo, a, *a.* qui produit des pampres. տերեւաբեր (բարձրանկ որմոյ). եօթրէհ վէրէն (ասմ պուլ).

Pampanáta, *sf.* étuvée faite aux tonneaux, *f.* Տիտեղ կարասաց. ծխելն տերեւս որմոյ ի մաքրել գինուոյ կարասս. ֆէչլէյուճ ընէ. պէչլէնճ էլէն ասմ եօթրէլէ պէ ոնհ եօթրէլէ.

Pampano, *sm.* pampre, *m.* տերեւ որմոյ. ասմ եօթրէլէ.

Pampanóso,)*a.* plein, couvert de pampres.

Pampíneo,)*f.m.* տերեւոյ, տաւասական (որմի). եօթրէլէ պոլ (ասմ).

Pampiníero, a, *a.* qui porte des pampres. տերեւաբեր որմի. եօթրէհ վէրէն (ասմ).

Pampino, *sm.* pampre, *m.* տերեւ որմոյ. ասմ եօթրէլէ.

Pampinóso, a, *a.* couvert de pampres. տերեւազարդ. տաւասաւոր (որմի). եօթրէհ էլէլ.

Panácea, *sf.* confection pour conserver le vin, *f.* Համադեղման ինչ վասն պահելոյ գինի. լուսկ ոնհլնճնհ պէր ոզ ընէրէհ.

Panáce, *sm.*)panacée, *f.* տունիկ ինչիր Տուղայ.

Panacéa, *sf.*)2. ամենայն դեղ. ամենազօր դարմանի. ճնհլէ ասլճէ. 2. հէր էլէհնիւ եօրէ նճնհ.

Panaggio, *sm.* provision de pain, *f.* պատրաստ Տուղի. էօռնհնճնհ. եղնհ ֆնհօռնհլէ.

Panáta, *sf.* panade, *f.* 2. coup porté avec un pain. խիւս. ինսն ի Տուղէ. 2. Տուրուան ճնվանական. եղնհ ոնհլէ. 2. եղնհնիւհ ասլճնհ.

Panattiéra, *sf.* panetière, gibeciere, *f.* 2. corbeille à pain, *f.* մանաղ Տուղի. 2. Տուգաղիր. կողով Տուղի. լընհնհ. 2. եղնհէ ոնհլէհնէ.

Panattiére, *sm.* panetier, *m.* Տուգապահ. Տուգագործ. պատապան Տուղի. եղնհէզնհ. խոռոչ. ոնհնճնհ.

Pánca, *sf.* banc, *m.* բաղմոսան. երկայն սեղան. ոնհնճնհ եօթրէլէ. պանճա.

Pancáccia, *sf.* banc dans un endroit public où l'on va causer. սեղան. Տրատպարակաց. ֆչնճնհ եօթրէլէ.

Pancáccinólo, *sm.* glaieul, *m.* ֆնհնհլի. լուրի չուգան. ոնհոռ. ոնհոռ էլէլնիւ.

Pancále, *sm.* tapis d'un banc, *m.* գաւազան սեղանոյ. եօթրէլէ եօլնէ. եօրէհ.

Pancáta, *sf.* banc plein de monde, *m.* 2. un ou plusieurs rangs de ceps de vigne. բաղմանիք. բազմնհլնհ մարդկան ի միասի սեղան. 2. կարգ որթատնկոյ. էհնի ոնհոռն պէր եօթրէլէ ընօռան ոպռէլնր. 2. ոզռ. ֆռոռ պէրէլէ ոռռ պէրնիւհլէրէ.

Pancerône, *sm.* cuirasse, *f.* զրահ. ջաբ.

Pancétta, *sf.* petit ventre, *m.* որովայն փոքրիկ պէլնճ ֆնհ.

Panchétta, *sf.*)petit banc, *m.* փոքրիկ սեղան.

Panchettíno, *sm.*)*f.m.* սու. պէլնճ եօթրէլէ.

Páncia, *sf.* ventre, corps, *m.* panse, *f.* որովայն. փոր. ֆնհ. պոմպէ. լնհնճ.

Panciéra, *sf.* cuirasse, *f.* զրահ. ջաբ. ֆեփ.

Pancíuto, a, *a.* ventru, e. որով որովայնն մեծ է. ոռառզնիւլ. պէլնհ ֆռոռլէ. լնհէզնհլի.

Panconcellato, a, *a.* latté, e. գրասպեակ նման սպասակաց. խնձ ֆոռհնհլէրէ էլէ ֆեէզնհնէլ.

Panconcellatúra, *sf.* lattis, *m.* գրասպէնճ նման սպասակաց. խնձ ֆոռհնհլէ էլէ ֆոռլնհռ.

Panconcéllo, *sm.* latte, *f.* սպասակ նման. էեռնհլռ. ոռիլ ֆոռհնհլէ.

Pancóne, *sm.* palplanche, *f.* 2. étabi, *m.* սպասակ մի ինձնդրանէ ներից Տնասանդ. 2. սեղան Տիտանց. ընլ պոռհնհ ֆնհլէ. լընէզնհռ ոեռնէլէ. ֆոռհնհ. 2. ոզռ ոռռնհ ոեռնիւհնհ. 3. ս. Pancaccia.

Pancótto, *sm.* panade, *f.* pain cuit, *m.* ինսն ի Տուէ. Տաց եփեալ յարգանակի. ֆնհէզ ոռլ. ֆնհէզ.

Pancrázio, *sm.* pancrace, *m.* 2. pancréation, *f.* ամենամարտ մարտ. Տահեառնի. 2. ապ ինչ չուգանի. ֆնհէզռոռ. 2. պէր ոզ Տուզոռ.

Páncreas, *sm.* pancréas, *m.* գեղձ սաստիկ. փոռ ընօռոռնհլէ.

Pancúccia, *sf.* petit banc pour s'asseoir, *m.* սեղան փոքրիկ. ոնհնճնհ եօթրէլէ.

Pándere, *va.* publier, démontrer. յայտնել. յայտնել. ոզռռ. ևեօռնհռոռնհլէ.

Pandétte, *sf.* pl. pandectes, *f.* pl. գիրք որինաց. բանադանութիւն Քառասնիսանոսի. Բօռնլռոռէ ֆեիլնհ ևեօռնհռ.

Páne. *sm.* pain, m. 2. pain (de sucre, de beurre, ect.) 3. motte de terre qui tient aux racines des plantes, f. 4. plant d'oliviers, m. Տաց. գան. ոնհլռ. 2. գան, Տաոռ. գռռնհ (Տաքարի). մանանայ (գանդրղ. ֆնհռռ գոռ (արմաւի գղ). 3. կորա Տաղ կռռնհռլ յարմռռ. 4. ռռռ ձիմնհռռղ. եղնհէ. (էեռնհռ.) եռռլ. ևռռ. 2. տերէլէ. ֆռռղ. ոնհռնհլռ. 3. տեռէ. ձիեռռնհռռէ

ծեծկռտելը խռնչուլ ընթրում ։ Ժ. Ջանիէռն տոլը, լշտոտալը ։

Panegiri, sf. assemblée panégyrique, f. ամբաղոքական ժողով, հասարակաց ուրախութիւն ։

Panegirico, sm. panégyrique, m. գովաբանական ամբաղոքական ճառ. * Ներբողական գովեստ տալ ։ — a, a. panégyrique. ամբաղոքական ժողովական ։ Ներբողական գովեստ տալոյ ։

Panegirista, sm. panégyriste, m. գովիչ. մարդ. գովաբան ։

Panello, sm. falot allumé en temps de réjouissance sur les clochers, m. ջահ ի հնուռնց լուցեալ ի բարձունս ջհնաժոց ի ժամս ուրախութեան. ջհնաժոս ձիճիկներէ ինուռեալ ներկերով եռանդ պատրաստ ։

Panereccio, sm. panaris, m. մատնաշոշափին. կիզ, խոցաւոր եղունգոց. տօնոտ ։

Panerina, sf. petit panier, m. սակառն փոքր. ճանճիկ. ընծան փոյտաճ տնկելոյ ։ ընծան փոյտաճ տնկելոյ եռանդ ։ * կասդ. եռանդ. ընդոստ տնտեսեցեր ասէ. 2. v. Pegola.

Panicaccio, sm. peau pour conserver les glauax. կաշիկ սպրի սապոգ սապոնով պատրաստ եռանդ եռանդ ընծան ծնելու ծրագրաւ ։

Panicela, sf. bouille, colle, f. խիւս յանչուկ. փոքրիկ. * խոսիծ. գոյնոյ ։ մատնաչուկ ։

Panichina, sf. péronnelle, f. կին անուսանարկ. ղեռնոտ ճոռոտ ։

Panico, sm. panis, m. սակիկ կտրեակ. ձիասկան. տօնոտ տորոտ ։

Pánico, a. a. panique. պանական (արշաւիրք). յանկարծական (երեկոյ). տեռնոտ (ղեր ճորտոտ) ։

Paniera, sf. panier, m. corbeille, f. կողով. սակառն. օրմ. ճանճ. ճանճոտ ։

Panierájo, sm. vannier, m. որ վառնուէ գնացողս. ճանճիկ. ճանճոտի ։

Paniere, sm. corbeille, f. panier, m. կողով. սակառն. ճանճ. ճանճոտ ։

Panieroncino, sm. petit panier, m. կողով. սակառն. ճանճ. ճանճոտ ։

Panierúzzo, sm. petit panier, m. կողով. սակառն. ճանճիկ. ճանճոտ ։

Panificársi, vp. devenir pain. դառնալ եւ լինել հաց. հացանալ. ընծան ծնելոյ. ընծան ճանճոտ ։

Panificio, sm. fabrication du pain, f. հացագործութիւն. ընծան ընծանոյ ։

Paníone, sm. gluau, m. տուզակ մատնելի. սատ ։

Paníuzza, sf. squambul, m. * սատ ։

Paníuzzo, sm. ծեծոտ. ծեծոտ ընդոստ ։

Pannáccio, sm. haillon, mauvais drap, m. սատ անպիտան, յոռի. ֆեռն ։

Pannajuólo, sm. marchand drapier, m. վաճառական սատոց. սատոցիչ ։

Pannatúra, sf. draperie, f. գործս ի ներսոյ. ի քաղցկոր. ընանկոտ եռանդ. ոյնոյ ընդոստ ։

Panneggiáre, va. draper. ներսոյել. քանդակել գործոյ. բաղդատ ճանճ ընդոստ ընծան ոյնոյ ։

Pannéllo, sm. toile moyenne, f. 2. morceau de drap, m. սատի միջին սատոցանելիացն ։ 2. կտաւեակ, կտաւ սատոց. տրիճ ծածանելոյ սքեմ. 3. սքեմ ծոցոտոյ ։

Panniccllo, sm. morceau de drap, m. կտաւեակ, կտաւ սատոց. դիր ծոցոտ սքեմ ։

Panniccilli, pl. habits, hardes grossières. ֆատոցական. գրպանք. ծոցոտ ընծան ։

Panniccilli d'un bambino, langes, pl. ֆանաւոցք. ծոցոտոտի ։

Pannicolo, sm. morceau de drap, m. 2. membrane, enveloppe, f. 3. diaphragme, m. կտաւեակ սատոց. 2. մաշկ. ֆատոցիկ. 3. ատաղատ գրասք. * սատոցիկ. սքեմ ծոցոտոյ. 2. զբ. ծածանելոյ սերտիկ. 3. ձիճիկ-ուռուցիկ. ճիճիկ. ընծան ։

Panniere, sm. drapier, m. վաճառական սատոց. սքեմոց ։

Pannilini, m. pl. linge, f. 2. calçon, m. սպիտակ. ներքին կտաւք. * ներքնիկ. 2. գաւազիկ. ճանճոտ. (չոր ընծան) ։ ընծանոտ. 2. տիւնի ։

Pannina, sf. draperie, f. սատիք. սքեմ ծոցոտ ։

Pánno, sm. drap, m. 2. toile, f. 3. étoffe, f. 4. taie, f. 5. espèce de peau qui se forme sur le vin. 6 secondines, f. pl. 7. espace, m. capacité, f. կտաւ. սատոց. սատի. 2. կտաւ. ատաղատ. 3. կերպաս. գեղակ. ատկնամանկ. 4. յուսն սպաց. 5. քաղ. մկ (գինւոյ). 6. սպա սպայոց. * ձիճ. 7. ընդարձակութիւն. սքեմ. 2. ծոցոտ. սերնոտ սեռ. 3. ընտիր. ընտրոտ. տեսոտ. սքեմոտ. 4. կեռ. սերտոտ. ընտրոտ. 5. ընտրոտ տեսոտ. 6. օդ. ընծան ծածանելոյ. 7. ընծան. ինկնելիք ։

Panni, pl. habits, m. pl. ընծանդիքոյ. ֆատոյ. ընծան. ընծանոտ ։

Pannócchia, sf. épi de maïs, m. ցաղ ընդոստ. ցամ տաճիկ կորեակ. ընծան գոց գոյնեալ. տեսոտ տորոտնկի տուէ. դուէ ։

Pannolino, sm. toile, f. կտաւ. տեսոտ ։

Panóplia, sf. panoplie, f. ազատամարտիկի. ընծան տեսոտ օմո. տեսոտ ընծան ։

Pantalóne, sm. pantalon, m. գիմնաստ. ընծան. ծածանելիք տնտեսելիք ։

Pantano, sm. bourbier, m. fange, boue, f. ճահիճք. ծոր. սիրտ. ճիճիկ. ընծան. ընծան ։

Pantanóso, a, a. bourbeux, se. ճահճախառն. սպիտակած. ընծանոտ. ընծանոտ. ճիճիկ.

Panteísmo, sm. panthéisme, m. սկիզբ. ատատանական մոլորելի ընծան. ատանդ. ներքին. ընծանոտ տեսոտ. ընծան. ընծան ։

Panteone, sm. panthéon, m. սկիզբ. ընծան. ընծանոտ ։

Pantèra, sf. panthère, f. 2. pantière, f. յատ. 2. վասն ինչ որոց. եռանդ. ընծան. ընծան. 2. որ նիզ տոնտոտ ։

Panterino, a, a. de panthère. յատոյի. եռանդ տոյիւ ։

Pantófola, sf. pantoufle, f. հագամիափ. ընծան. (ընծանոտ) ։

Pantomimo, sm. pantomime, m. սկիզբ ընծանոտ. գործոյ որ սկսիցն ինչ լռելի յանդիման առնէ. ընծան ընծան տեսոտ ։

Pantráccola, sf. fadaises, bêtises, f. pl. ատատանելիք. գրպնիք. ընծան. ընծան ։

Pantúfola, sf. pantoufle, f. հագամիափ. ատ. ընծան ։

Pänza, *sf. ventre, m. որովայն · փոր · գոմեշ ։*

Panzäne, *sf. pl. balivernes, f. pl. ազգանք · բարքանք · ափշեբան · հոռա ։*

Panzetta, *sf. petit ventre, m. որովայն փոքր · սիւնիկ · փոք ։*

Panziera, *sf. cuirasse, f. զրահ · ընդեր ։*

Paonäzzo, *a, a. pourpre, violet. Ծիրանեգոյն · մանիշակագոյն · մոր · պետիշէի · ծիրան · մոր ։*

Paoncello, Paône, ecc. *v.* Pavoncello, Pavone, ecc.

Päpa, *sm. pape, souverain pontife, m. 2. pontife, m. Քահանայապետ · Հառնոյ · 2. գլխ. պետ · քրմապետ · Փափա · Իւր էպիսկոպոս · 2. պէր պետենեան գոյնէ · ևեսիս ։*

Papale, *a, a. papal, e. քահանայապետական · քահանայապետի · էպիսկոպոս · ական ։*

Papässo, *sm. prêtre des fausses divinités. քուրմ · պետիպետներուն տեսնեան ։*

Papäto, *sm. papauté, f. pontificat, m. առաքեան քահանայապետի · քահանայապետութիւն · էպիսկոպոսի · Իւր էպիսկոպոսական տիրոջներ ։*

Papavero, *sm. pavôt, m. մեկոն · * խաշխաշ · ձիւնան ևեսիս ։*

— salvatico, *coquelicot, m. պատ · վայրի կակաչ · կիսմիսիթ ևեսիս ։*

Päpera, *sf.*

Paperello, *sm.* } *oison, m. Հաց ագռ. · էպ ։*

Paperino, *sm.* } (էպուզ)

Päpero, *sm.*

Paperótto, *sm. gros oison. m. մեծ հաց ագռ. · էպ էպ էպուզ ։*

Paperóttolo, *sm. petit oison, m. փոքր հաց ագռ. · էպ էպուզուզ ։*

Papesco, *a, a. papal, e. քահանայապետի · քահանայապետական · Իւր էպիսկոպոս պոպէ ։*

Papilione, *sm. papillon, m. թիւրեան թիթեռ · * թիթեռ · եեղէնեն · ուեղեղեն · (եեղէնեն) ։*

Papilla, *sf. mamelon, m. պտկանդ առեանդ · ևեղեն պուզ ։*

Papiro, *sm. papyrus, m. 2. papier, m. պրաս · բոպ գոզոյ գաւթեան էն ՀնտԱնի վարէին էր գրել · 2. քարտէս · Թիւրի քարտ · պերտ · տեսուզ · էպ էպուզ · 2 · տեսուզ ։*

Papismo, *sm. papisme, m. կրօն Հայաստանեաց քահանայապետին · էպիսկոպոսութիւն · էպիսկոպոսական ։*

Papista, *sm. papiste, m. Հայասան, ընդհանրի քահանայապետին Հառնոյ · էպիսկոպոս · էպիսկոպոս ։*

Papizzare, *vn. régner en qualité de pape. քահանայապետ Ինձել · Իւր էպիսկոպոս տեսնեան ։*

Päppa, *sf. bouillie, f. խիտ ապուոյց · եիմիսէ · ուզեան ։*

Pappacchione, *sm. gourmand, m. չառակներ · ագահ եեղեղեն ։*

Pappacece, *a. niais, e. sot, te. անմիտ · յիմար · պետի · պետեն ։*

Pappafico, *sm. capuchon de voyage, m. գլխանոց հանապարհորդաց · եոշեան պուզուզ ։*

Pappagallèssa, *sf. perruche, f. եզ պապակ · պետի էպուզուն ։*

Pappagallo, *sm. perroquet, m. պապակ · * թուխմակ · էպուզուն · ևոսիի · պոպոպ էպուզուզ ։*

Pappalärdo, *sm. cagot, tartufe m. 2. mangeur, m. 3. sot, stupide, m. կեղծաւոր · կիպոպասեան քաթևպարիւտ · 2 · չառակիչ · 3 · անմիտ · էպուզուն · ուզուզեան պուզուզ · 2 · եեղեղեն · 3 · ուեղեղուն ։*

Pappalecco, *sm. gourmandise, f. ագրգռասիրութիւն · եեղեղեն ։*

Pappardélle, *sf. pl. vermicelles plats cuits dans le bouillon, m. pl. բրիջիչ · Հասանպէս ապրարակ եփեալ յարգանակի · եղի · ծիլիկ եեղէն · էպուզուն · եղէնեն ։*

Pappäre, *vn. bâfrer, se gorger. 2. dissiper. 3. outrager, injurier. անյագ ուտել · ծիլիկ · 2 · վատնել · ապատել · 3 · Թերասանել · նախատել · ցեղ · հայր Իւր էպուզ · 2 · եեղեղեն · էպուզուն · էպ · 3 · պոպոպ · ագիրի եիմիսէ · էպուզուն ։*

Pappatóre, *sm. glouton, m. չառակիր · ևեղեղուզ ։*

Pappatória, *sf. bâfre, f. ագրգռասիրութիւն · եեղեղուզեան ։*

Pappina, *sf. glace à la crême, f. ապրաստ պաղեալ ի կաթնահ · * կաթնի պաղպաղակ · պոպոպ · էպուզեալ պոպոպուզ ։*

Pappino, *sm. domestique d'un hôpital, m. ապատաւոր Հիւանդանոցից · պետիպետներուն էպուզեղուզ ։*

Päppo, *sm. pain, m. Հաց · եիմիսէ ։*

Pappolàta, *sf. niaiserie, f. 2. sauce qui n'est que du bouillon, f. անօգուտ բանը · բարբանի · 2 · Հաճելութիւն յարգանակի · պետեն · պե պետ · ևեղ · 2 · Իրի ապուոյնեան ապուոյ ։*

Pappolone, *sm. grand manger, glouton, m.*

Pappône, } *օրկորգասուն · կարի օրկորգ · ևեղ պոպոպ · եղէնուզ ։*

Parábola, *sf. parabole, f. 3. fable, baliverne, f. 4. parole, f. առակ · օրինակ · նմանութիւն · 2 · յայտնական · առակ · * պուպոպ · 3 · առասպել · 4 · բան · խոսք · պետեն · Իրի · ուզ · 2 · էպիս պետեն · 3 · ևոսիի · 4 · պետ · ևեղեղուզ ։*

Parabolano, *sm. babillard, m. 2. vain, e. չառասխոս · չպտիպտի · 2. առանց Հոգի ևեղեղեն · Իրի պետեղեն · 2 · ոգի · պետեղուզ ։*

Parabolico, *a, a. parabolique. յառականի · առակի · * զուպոպական · էպուզ պետեղեն պուզեր ։*

Paracéntesi, *sf. ponction, f. Հեղձամեծ մարմնոյ ջրպոպոպ · * ջիճկամեռաթիւն · էպիսկոպոս ևեղեղեն ։*

Paráclito, *sm. paraclet, m. միջնորդութիւն (Հոգին սուրբ) · եեղեղեն · ևեղեր ։*

Paracronismo, *sm. parachronisme, m. անոգամեցի ժամանակս · յետոյ պատմելն գիր ևիչ բան զգուն ժամանակին · պեր ևեղեղուզ ևեղեղեն · ոճոս պրոպոս ։*

Paracuóre, *sm. poumon, m. ևի պր. · պե եեղեր ։*

Paradiso, *sm. paradis, m. 2. bonheur, m. փեւիճէ, f. արբպրեմ ևիւն երկնից · գրասանեղեղեր · 2 · յաջոգու ևիւն · փառաւորութիւն · երկնային ևիւն · եեղեղեն · եեղ · պետեն · 2 · էպուզուզ · պետեղեն · ուզուզ ։*

Paradossäre, *vn. faire des paradoxes.*

Paradosseggiare, *Խոսրատան բանս խօսել · զարմացուցանել · ոճոպոպ · պետեղ չէն · պետեղեն ։*

Paradosso, *sm. paradoxe, m. Նորատան ։*

իրք. Նորանման, չբնաղ բանք. Հնոյաօրհիվ մէնիս. առած. Անհնից տեղէ. պերճութ. — a, a. paradoxal, e. Նորաբանութ. չբնաղ. Նորանման. Հնոյհաստիվին. Անհնից. Հանելուկ. յանգած. Անհնին էլուկ տեղէ.

Paraférna, sf. biens paraphernaux, m. pl. Ամրանոց. անպհական օժիտ. Իրից Հարսին ընդ իւրում իշխանութեամբ. Տեղեաց.

Parafrasare, va. paraphraser. լայնացնիս զ'որ պարզեալ, ամփոփ. լերմ. Ընդարձակել զիրս.

Parafrasi, sf. paraphrase, f. Ամփոփ իրից. ընդարձակ զ'որ պարզեալ իրիւն. • յարատեւիրիւն. լերմ. Ընդարձակ.

Parafraste, sm. paraphraste, m. Ամփոփ. պարզիչ. լայնիչ.* յարատուչ. լերմ էրեվիչ.

Paraggio, sm. comparaison, f. Համեմատութիւն. բառերուս. Ընդհանրիւն.

Paragóge, sf. paragoge, f. յաւելուած Նշուածոյ կամ տրտոյնից ի կատարած անուամն. լուսերիվերն ասձանո պէտ հոգի Հանսոյ պէտ հեղն էլուկ.

Paragonábile, a. comparable. Համեմատելի. Նմանելի. պերճելի. պերճ.

Paragonánza, sf. parallèle, m. comparaison, f. Համեմատութիւն. զուգութիւն. կշռութիւն. Ընդհանրիւն. բառերուս իրիւն.

Paragonáre, va. comparer. Համեմատել. Տարկանել. ընդ միմեանս զուգել. Նմանեցուցանել. պերճելիրիւն. բառերուս. Հանդուելե. Ընդհանր իրիւն.

Paragóne, sm. comparaison, f. 2. épreuve, expérience, f. 3. pierre de touche, f. Համեմատութիւն. կշիռ. Նմանութիւն. 2. փորձ. Տանգած. 3. քար փորձութեան. • փորձաքար. Ընդհանրիւն. բառերուս. 2. Ընդհանր. 3. Հանգած. (Հրենի).

Parágrafo, sm. paragraphe, m. Համած. 2. Նշան Համածոյ (§). Ֆոլ. 2. Ֆոլ Նշանը (§).

Paraguánto, sm. pour-boire, m. Իր. պարգեւ. Ձեռնհասիւն. Դոնիւն.

Paralellógramo, sm. parallélogramme, m. Իրանկիւնի. Ձեռնհասիւն. Ընդհանրիւն.

Paralello, ecc. v. Parallelo, ecc.

Paralipómeni, sm. pl. paralipomènes, m. pl. Յաւագրեաց. գիրք Յաւագրեացց. Ընդհանր Պատմութեան.

Paralisia, sf. paralysie, f. անդամալուծութիւն. Ընդհանրիւն. Ընդհանրիւն.

Paralítico, a, a. paralytique. անդամալուծ. Ընդհանրիւն. Ընդհանրիւն.

Parallasse, sf. parallaxe, f. անգամփոխութիւն (մատնացոյց).* անգամփոխութիւն (Նշանագրութ) Ընդհանրիւն Ընդհանրիւն.

Parallelamente, av. parallelement. Համաապատեղութիւն. Նոյնին անընդատութիւնից. Ընդհանրիւն. Ընդհանրիւն.

Parallelepipedo, sm. parallélipipède, m. երկայնաձեւ. Խորանարդ. * զուգահեռանիստ. Ընդհանրիւն. Ընդհանրիւն.

Parallelismo, sm. parallélisme, m. Համաապատեղութիւն. զգոյ բացատրութիւն. Համապատեղութիւն. Ընդհանրիւն.

Parallelo, sm. parallèle, m. կշռութիւն. Համեմատութիւն. կշիռ. զուգութիւն. 2. չորքանակ Համաապատեղութիւն (Համապատեղութիւն). * զուգահեռական. Ընդհանրիւն. Ընդհանրիւն. Ընդհանրիւն. 2. (Խորին Խորհուրդ գրեցելոյ տեղի). — a, a. parallele. զնիմապահից. Համապատեղական. Համաապատեղ. Համապատեղ անընդատութեամբ. զգոյ. կշիռ. ի բացաքակոտեան. * զուգահեռական. Ընդհանրիւն. Ընդհանրիւն. Ընդհանրիւն.

Parallelogrammo, sm. parallélogramme, m. Համաապատեղագիծ. Տես.* զուգահեռակող. * զուգահեռանիստ. Ընդհանրիւն. Ընդհանրիւն.

Paralogismo, sm. paralogisme, m. զառանցանութիւն. թեթեւ. առանց խորհրդոյ. պատիր բանք. պատրանք. Ընդհանրիւն. Ընդհանրիւն.

Paralogizzáre, vn. faire des paralogismes. առանց դատելոյ. թեթեւ խորհելոյ. զառանցանել. Ընդհանրիւն.

Paramento, sm. ornement, m. 2. habit riche, m. 3. tapisserie, f. 4. caparaçon, m. զգեստ. Հանդերձ. պատուական յանձնայանան. 2. Հանդերձ փառաւոր զարդարանք. 3. օծեալ. պատառակալ. 4. ապուռ. զէն եւ զարդ ձիոյ. ապարէն. Ընդհանրիւն. Ընդհանրիւն.

Parametro, sm. parametre, m. զի ինչ Տասնաւորն եւ սակաւութիւն. լուսե հետեւութեան որ նշանակ.

Paramósche, sm. chasse-mouches, m. վառնելի Ճանճից. Ճանճասան. Ընդհանրիւն. Ընդհանրիւն.

Parangaría, sf. espèce de servilude, f. սարկաւթիւն. Ծառայութիւն. Ընդհանրիւն. Ընդհանրիւն.

Paraninfo, sm. paranymphe, m. Տարանեզարդ փեսայիւ. Տարեզդ. Ընդհանրիւն.

Paraócchi, sm. lunettes, f. pl. այգեզ երիվարաց.* այգագան. որ ի Ընդհանրիւն.

Parapétto, sm. parapet, m. պարոյ չրջանակ. Ծնօտ (կամրջաց, պետաց). պատասար զրեցելոյ (չորի զգեստիվ) առ ի յանկանելոյ ոմն ի վայր. 2. պատնէշ. Ընդհանրիւն. Ընդհանրիւն. 2. Ընդհանրիւն. Ընդհանրիւն.

Parapíglia, sm. cohue, foule, f. խառն. ամբոխ. զանգուածէ.

Parare, va. orner, parer. 2. tapisser. 3. présenter, offrir. 4. arrêter, retenir. 5. parer le coup. զգեցուցանել. զարդարել. պատճառել. 2. զարդարել. տապատակալ. 3. ցանդիման ընծայեցուցանել. 4. խափանել. ցառնալ. 5. խուսել. կարձել (գնապատանին). Ընդհանրիւն. Ընդհանրիւն. 2. Ընդհանրիւն. 3. Ընդհանրիւն Ընդհանրիւն. Ընդհանրիւն. 4. Ընդհանրիւն. 5. Ընդհանրիւն. Ընդհանրիւն.

Parársi, vp. se parer, s'orner. 2. se présenter. 3. se précautionner. 4. faire face. զգենուլ. պատճառել. 2. ընդ առաջ երթալ. երանել. 3. զգուշանալ. 4. կանգնել կուռ ի դիմի յարձակելոյ. Ընդհանրիւն. Ընդհանրիւն. 2. Ընդհանրիւն. 3. Ընդհանրիւն. 4. Ընդհանրիւն.

— alla mente, se ressouvenir, se rappeler. յիշել. յառ աձել. Ընդհանրիւն Ընդհանրիւն.

Parasóle, sm. parasol, m. Հովանոցակ. Ընդհանրիւն. Ընդհանրիւն.

Parassiltáccio, *sm. grand écornifleur*, m. անամօթի Հաղթասան. ստոնոնող տալեցուն.

Parassito, *sm. parasite*, m. Հաղթասան. ախդամարդի. տալեցուն. Հաղբոր ծեռնոտ.

Paráta, *sf. défense*, f. *rempart*, m. 2. *parade*, f. պատնէշ. պատուար. 2. Տանդէս զօրաց. դիծոս. Հերեթիս. 2. Խօլշոս.

Veder la mala —, *connaître le danger*. տեսանել զանձին վտանգ. իմանալ Հերեթիսին իմաստը.

Paratio, *sm. défense*, f. պատապարան. արգել. Հերեթիս.

Paratúra, *sf. parure*, f. զարդ. պաճուճանք. դեղեց. տեսանք.

Paravénto, *sm. paravent*, m. վարագոյր (գրան). սրահի. Հերոտ.

Parcaménte, *av. sobrement*. խնայութեամբ. ձշդիւ. ժուժկալութեամբ. Հեռոց եւ խիւ. տալ եւ խնալ.

Párcere, *va. pardonner*. 2. *épargner*. Հեղել. Հոգալ. 2. խնայել. զձեզալ. ձվ Հիմեր. 2. Հերկիցել.

Parcità, *sf. modération*, f. *économie*, f. խնայութիւն. զգաստութիւն. ժուժկալութիւն. խոհեմ. Հերեթիսի. Հոսիմոսութիւն.

Párco, *sm. parc*, m. *enclos*, m. գառագեղջ. արգելոցք. գոմ երեց. տրոնոնոսի. ալբեւ.

— a, *a. sobre, modéré, e. 2. chiche, mesquin, e.* խնայող. ժուժկալ. զգաստ. 2. ախիղ. կծծի. Հոսիմոս. Հերեթիսի. 2. փոմ. տեր. Նեղ.

Párdo, *sm. léopard*, m. յորդառաւեժ. բեռ. Հեղեռն. Հեղեռն.

Parécchi, *a. pl. plusieurs*. բազումք. յոմ.

Parécchie, *f. pl.* տասք. զեւոք. ևզոնոն.

Parécchio, *a, a. pareil, le. semblable*. նմանատ. նման. դեղեցիկ.

Pareggiábile, *a. comparable*. զուգական. համեմատելի. դեղեցիկելիք. գոռոնել.

Pareggiamento, *sm. nivellement*, m. *action d'égaler*, f. Հարմարելը. Հաւասարելը. Հեռաւելը.

Pareggiáre, *va. unir, égaler*. 2. *comparer*. Հարմարել. Հաւասարել. 2. Համեմատել. նմանեցուցանել. զերազերկիցել. գոռոնել Հիմեր. 2. բառնդրոս Հիմեր. դեղեցիկել.

Pareggiatúra, *sf. égalité*, f. 2. *esplanade*, f. Հարմարելը. Հարմարութիւն. 2. ասպետական գաւառական վայր. զերազերկիցել. Հեռաւելը. 2. գեղեցիկ. զերազերկիցել.

Parélio, *sm. parélie*, f. նմանութիւն արեւու. ամպոց պատկեր արեւու. զերազերկիցել Հիմեր.

Parenési, *sf. parénèse*, f. խրատ. յորդորութիւն. Հորդոր. Նուհերել.

Parentádo, *sm. parenté*, f. 2. *naissance*, f.

Parentággio, *race, extraction*, f. 3. *la parenté*, f. *les parents*, m. pl. ազգականութիւն. մերձաւորութիւն. 2. Տնուեղ. սերունդ. ազգատոհմ. 3. ազգականք. մերձաւորք. Հաղբոր. զերազերկիցել. Հեռաւելը. 2. ազ. զերեվ. 3. Հաղբոր. զերազերկիցել.

Parentále, *a. paternel, le. Հայրենի. Հոգեւոր. Տնուական. Հեռեվել. Հոգեւել.*

Parénte, *sm. parent*, m. ազգական. ազգական. Հայրենի. մերձաւոր. 2. Տնուեղ. Տնուեղի. Հայր եւ մայր. Հաղբոր. Հեռեվել. 2. ազ. զերազերկիցել. Հեռեվել. 2. ազ. զերազերկիցել.

I parenti, *les ancêtres, les aïeux*. Հայր. Նախնիք. զերազերկիցել. Հաղբոր.

Parentéla, *sf. alliance, parenté*, f. 2. *affinité, relation*, f. *rapport*, m. ազգականութիւն. մերձաւորութիւն. խնամութիւն. 2. ազգ. զերազերկիցել. Հայրենի. Հաղբորութիւն. Հաղբորելիք. Հաղբորելիք. 3. Հիմեր. — ազգականք. մերձաւորք. Հաղբոր. զերազերկիցել.

Parentésco, *a, a. de parent*. ազգական. ազգականութիւն. Հաղբորելիք. զերազերկիցել. զերազերկիցել.

Paréntesi, *sf. parenthèse*, f. դիր մէջ անկում, է միջի եղեալ բանք. 2. փակիչ դիծ. միջադիր. * փակագիծ. Հեռ Հաղբորելիք Հիմեր զերազերկիցել. 2. զերազերկիցել. զերազերկիցել. Հաղբորելիք. զերազերկիցել. զերազերկիցել. զերազերկիցել

յոյնին բառացի. առակագիր.* առակիայ փբր. -փուշ. Խոչընդոտ ոճ:

Pariété, *v.* Pareté.

Parificamènto, *v.* Pareggiamento.

Parîglia, *sf. doublet*, m. 2. *pareille, revanche*, f. զոյգ. կրկին մի բան. քառեակ.* կրծանակ. 2. կշռանի. հաւասարութ. փոխարէն. Լիքին. 2. Հաւասարել:

Render la —, *rendre la pareille, prendre sa revanche.* փոխարէն առնել. Հաւասարացնել. Հանել զվեր. Հաւասարել Լիքին. Քնիչ-ի՞ սլաք:

Parimènte, *av. pareillement.* Նոյնպես. Նմանապէս. բան նմին օրինակի. ի միասին. Հաւասարապէս. Լինեն Եղբայրներ:

Parità, *sf. parité, égalité*, f. Հաւասարութիւն. կշռադատութիւն. Եղբայրութիւն. Հաւասարութիւն:

Paladóre, *sm. parleur*, m. խօսող. Խօսչասէր:

Paladúra, *sf. discours*, m. խօսք. Խօս:

Parlamentáre, *va. haranguer.* 2. *parlementer.* Հաւ. սրճանել. խօսել յառնիւն. Գաղտագաղտուկ լինել. 2. բանաձեռ. պատգամաւոր լինել. զգրեիս կռել. Խօսել, խնդրանքներ. 2. Խօսչասէրն. Հաւասարել Լիքին:

Parlamentário, *sm. parlamentaire*, m. կոչ-ի՞ առեալ պատգամաւոր. 2. խօսակից. պատգամաւոր. Խօսչասէրն Եղբայրներ. 2. Հաւասարչական Խօսչասէրն. Հաւասարել:

Parlaménto, *sm. parlement, sénat*, m. *cour*, f. 2. *harangue*, f. 3. *discours*, m. 4. *traité*, m. *proposition*, f. Տէրութիւն. Ժողով. Խորհուրդ ազգանդղ. առեան. 2. առեվտրականութիւն. Տրամաբանական խօսք. 3. խօսք. Հաւ. 4. պատգամաւորութիւն. գործ. Խօսչասէրն. Հաւասարել պէտ-ի՞ Հանձնարար. Խօսն. 2. Լինել. Լինեցողի՞. 3. Հաւասարչական Խօսչասէրն. Հաւասարել. 4. Խօսչ. ասէն:

Parlantína, *sf. rudesse, fierté, promptitude dans le discours*, f. Խառնութիւն, Հոխանութիւն, արագախօսութիւն բ բանս. Հեղ. Լինեն Հեղինակ. Լսելասէրութ. Եւ Հաւասարութ:

Parlantíno, a, *a. babillard*, e. Հայհոյասօս. Խոչընդ. Լսելասէր:

Parláre, *vn. parler.* խօսել. բարբառել. ասել. Հեղինակել. Լսելասէրութ. Լինել. Լինել ի՞ — *sm. discours*, m. *parole*, f. բան. խօսք. Հեղ. Հեղ՞:

Parlàta, *sf. harangue*, f. Հաւ. Տրամաբանական խօսք. Հեղ. Հեղ՞:

Parlàto, *sm. langage, discours*, m. բան. բարբառ. Հեղ. Հեղինակել:

Parlatóre, *sm. parleur*, m. 2. *orateur, haranguer*, m. խօսող. խօսիչ. 2. բանիմաց. Տրամաբանական. Հեղինակել. 2. Հեղինակել. Եղիչ Հեղ՞:

Parlatório, *sm. parloir*, m. սենեակ խօսելոյ ընդ Հաւաստարան. Խոչընդոտութիւն ըստ Լսելասէրութ Հոգեւ:

Parlatrice, *sf. babillarde*, f. կին լեզուանի. Լսելասէրութ:

Parlatúra, *sf. discours*, m. բան. խօսք. Հեղ:

Parlético, a, *a. paralytique.* անդամալոյծ. Հեղինակ՞:

— *sm.* (*tremblement de la tête et des mains*, m. գոգահիւն գլխոյ եւ Հաւոյ. գալ Լիք եւ Խիչընդոտ:

Parlevole, *a. qui parle.* 2. *qu'on peut redire.* խօսիչ. խօսող. ասող. 2. Հաւելիչ. ասելիք. Հեղինակել. Հեղ՞. 2. Հեղինակել. Հեղ՞ Լսելասէրութ:

Parliere, *sm. discoureur, babillard, causeur*, m. յաւասար. շաղփաղփ. Հեղինակ:

Parlottáre, *vn. marmotter.* շշնջել. բրթմնջել. Հաւելչական:

Pàrma, *sf. parme*, f. ասպարսպիկ. ասպար մարդիկ. Հեղ ոյ Հեղինակ ի Հաւելիչ:

Paro, *sm. paire, couple*, f. զոյգ. Լիքին:

Paróco, *sm. curé*, m. Ժողովրդապետ.* Նմանապէս. Նմմ. Հաւելչական Հաւելիչ. Հոգեւ:

Parodía, *sf. parodie*, f. Նմանութիւն. խեղկատակութիւն երգոյ. Խոչընդոտ Լիքին:

Paróla, *sf. parole*, f. 3. *mot, terme*, m. 4. *ton*, m. 5. *promesse*, f. 6. *permission*, f. *consentement*, m. 7. (t. de milit.) *mot*, m. բան. խօսք. Հաւ. ասացած. 2. զգուշութիւն խօսելոյ. խօսացութիւն. 3. Հոն. անուն. բարբառ.* Բառ. 4. Նայն. Հիւթն. 5. Հաւաստիացութ. Հեղ՞. Լսելաս. 2. Հաւելչական Հաւելիչ. 6. Տրամաբանական. Հաւելչական Հաւելիչ. 7. Նշանի բարբառ (առ զօրականս). Հեղ՞ Լսելասէրութ. Հեղ՞. Լսելաս. 2. Հաւելչական Հաւելիչ. 3. Լսելիքին. 4. Հեղ՞ — Հեղ՞ Հեղինակել. 5. Հեղ՞. Լիքին. 6. Եւ. բառնասի. բալ. 7. Հաւելիչ:

Paroláccia, *sf. obscénité*, f. *mauvais propos*, m. խառնիճաղութիւն. բան չար. Հեղինակ Լսելասէրութ:

Paroláio, *sm. babillard*, m. յաւասօս. շաղփաղփ. Լսելասէրն. Հեղինակ:

Paroletta, } *sf. paroles douces*, f. pl. քաղցր.
Parolina, } Հոգոյ բանք. Բարեւ Հեղ՞:

Parolóna, *sf.*) *mot emphatique*, m. մեծաբանութիւն. Հաւաստիացութ. Հեղ՞ բանք. օձաբարձուցս Հեղ՞:

Parolózza, *sf. mot grossier*, m. անպատշոյն, չհամապատշոյ բան. Խօսան. Գեղա Հեղ՞:

Parpagliône, *sm. papillon*, m. Թիւրեայ Թիթեռ.* Թիթեռնիկ. Հեղինակ՞. (Հեղինակ՞):

Parricída, *sm. parricide*, m. Հայրասպան. մայրասպան. Հոգեմորասպան. Հ. սիրանեղ. սիրագործ. 3. սպանող. Գերիչ՞. Լսելաս. Հեղ՞. Հեղ՞ Հեղինակ Հօրն. Հեղ՞ Լսելաս Հեղ՞. 3. Հեղ՞ Հեղինակ՞. 4. ի. Parricídio.

Parricídio, *sm. parricide*, m. Հայրասպանք. որդեսպանք. Հայրասպան. մայրասպան անօրէնութիւն. Հոգեմորասպան յանդգնք. Գործի Հեղ՞ Հեղ՞ Լսելասէրն Հեղինակ՞ Հեղ՞. Հեղ՞ Լսելասէրն Հեղինակ՞:

Parrócchia, *sf. paroisse, cure*, f. Եկեղեցի. վիճակ ժողովրդապետի. պանդխտութիւն. Նմմ. Հաւելչական Հաւելիչ. Հոգեւ:

Parrocchiále, *a. paroissial, e.* Ժողովրդապետի. Հեղ՞ Հեղինակ՞ Հաւելչական Հաւելիչ. Հոգեւ:

Parrocchiáno, *sm. curé*, m. 2. *paroissien*, m. Ժողովրդապետ.* Հիւսակ. 2. Ժողովուրդ Եկեղեցոյ իրիւ. Ժողովրդապետք.* Նմմ. Հաւելչական Հաւելիչ. Հոգեւ. 2. Հեղ՞ Հեղինակ Հաւելչական Հաւելիչ. Հոգեւ. 2. Հեղ՞ Հեղինակ Հաւելչական Հաւելիչ. Հոգեւ:

Párroco, *sm. curé*. Ժողովրդապետ.* Հիւսակ. Հաւելչական Հաւելիչ. Հոգեւ:

Parrucca, *sf. perruque*, f. 2. *chevelure*, f. *omar*, *ապիակ*, *յատէլուածոյ մազը*. * *կեղծամ*. 2. *վարսք*. *գեամք*. *ոլթիմի ոալ. եե-բոոթա*. 2. *ոալ. եե-ոթա*.

Parruccáccia, *sf. tignasse*, f. *յոռի. ապիակ մազը*. *ֆեֆո եեբոոթա*.

Parrucchétto, *sm. perruche*, f. 2. (t. di mari.) *perroquet*, m. *փոքրիկ պապկոյ*. 2. *կայմ ինչ ևաւոս. ոլթ-լոռ եոթալոլոն*. 2. *ոլթէե ոլթէեւլերֆոեֆո ոալէե*.

Parrucchière, *sm. perruquier*, m. *յօրինիչ ապիակ վարսիկ*. *ոլթիմի ոալ եոթալ. եե-բոոթաճը*.

Parsimónia, *sf. parcimonie*, *épargne*, f. *ֆիայուֆեիւն. ճշդութեիւն. խոոթ. լէէոթե-լէե. խոֆոոոլէե*.

Pârso, a, *a. paru, semblé, e. երեւեալ. ֆե-րեոֆո-լո*.

Parte, *sf. part, partie*, f. 2. *côté*, m. *part*, f 3. *lieu, endroit, pays*, m. 4. *parti*, m. *faction*, f. 5. *terme, état*, m. 6. *devoir*, m. *obligation*, f. 7. *coutume, habitude*, f. *մասնբաժին. կոտոր*. 2. *կողմ. կոյս. ֆեր*. 3. *կողմ. վոյր. երկիր*. 4. *հէրձուած. բաժին. երկոյսակալութիւն. կոյս*. 5. *աստՀան. փաշակ*. 6. *պարտք. պարտչիք. պատճառ. պատճան*. 7. *սովորութիւն. բարք. էոթե թոոլէ. հէոոթ. եըմո*. 2. *ֆոոթե. ոֆոոթ*. 3. *էեր. էլէոլոեն*. 4. *ֆըէե. ֆոոոթ*. 5. *ոեեոր*. 6. *պօտ. գէնէն վոեիպէ*. 7. *ոոֆո. ֆոոյ*.

Da mia —, *de mon côté. յիմէն կուսէ. բատ իս. ոֆեոֆո ֆոոս*.

Tirar da —, *tirer à l'écart. պատանել. Հանել ի մի կողմն. ոլշՀոոթ. ոֆէ ֆոոթե-ֆոոթ*.

A —, *séparément, à part. առանձինն. ապրդի. փոկ-ոո. պոլէ-ֆոոս. ոլշՀոոթ*.

Dar —, *communiquer, mander. Հաղորդ առնել. Նանաչցանել. ֆելլոմոռտ առնել. ֆոոթէ էլշոֆե. ֆոոոյոոոֆոոթ*.

Egli fa bene la sua —, *il joue bien son rôle. նա բարւոյ մ'խաղէ գործոյ իւր. պիւ բաժինն. էլշոֆե, ոեեոն ֆէոոթոոֆ էլշ ֆեեոֆե էոեեր*.

Partechè, *av. cependant. միեշ. միեշ գեա. յայնմ ժամանակի. դոս ոբոոթ*.

Partecipánza, *sf. participation*, f. *Հաղորդութիւն. կցորդութիւն. էլշոֆէոեֆե. ֆէոոթ-ոոոէոեֆե*.

Partecipáre, *vn. participer. մասնաւորել. Հաղորդ. բաժանորդ լինել. էլշոֆ. ֆէոոթ-ոոոր օլշոֆ*.

Partécipe,)*a. participant, e. Հաղորդ. Հատ.ա.*

Partéfice,)*սաոբորդ. կցորդ. բաժանորդ. ֆէոոթոոոր. էլշոֆ. ֆոոզոոոոր*.

Far —, *faire savoir, faire part. Յամուցանել. գէէկուցանել. Հաղորդ առնել. ֆոոթէ էֆշոֆ. ոիլշոֆոֆե*.

Parteggiamento, *sm. partage*, m. *բաժանումն. ոեեէլ. ՊՀէէլ*.

Parteggiáre, *vn. prendre parti, embrasser un parti. լինել կողմակից. ԴԷՀէն առնէլ. ֆոոթ ֆոոՀոոՀոոթ, լէոոֆե*.

Partegnènza, *sf. appartenance*, f. *անգՀական արարք. առարկաներ. Հոլ. գիոլ*.

Partenére, *vn. appartenir. պատշաճել. Հոլել. Հ. ապդաՀան, միջնադար լինել. ԴոՀՀոոթ-ֆէ. գ-ոՀէ-լէէ օլշոֆ. Հ. ֆոոոլ օլշոֆ*.

Partènza, *sf. départ*, m. *բաժանումն. մէկնումն. ֆոոթէ էլշոֆ. ոիլշոոոոֆոոթ*.

Partévole,)*a. divisible. բաժանելի. ոեօլէ-ոոոր*.

Partibile,)*ոէ-ոոոր. ոոոբէլոոր*.

Particella,)*sf. parcelle*, f. 2. *particule*, f.

Particina,) *մասն փոքրիկ. ոչխար. Հ. մասնիկ. էոոլեֆէ. էոոլեֆէ. ֆոֆօոլոոլ. Հ. Հոֆե*.

Participamènto, *sm. participation*, f. *Հաղորդութիւն. Հատ.ասաոթեիւն. ֆէոոթոոոլէե էլշոֆէլէե*.

Participáre, *va. partager avec, communiquer. բաժանոր. Հաղորդ առնել. էլշոֆ. ֆէոոթոոոր ֆոոթ*.

— *vn. avoir part, participer. բաժանորդ, Հաղորդ լինել. առնել. մասնաւորել. էլշոֆ. ֆէոոթոոոր օլշոֆ*.

Participatóre, *sm. participant*, m. *Հաղորդ. բաժանորդ. ֆէոոթոոոր. լէէոթե*.

Participazióne, *sf. participation*, f. 2. *complicité*, f. *Հաղորդութիւն. կցորդութիւն. Հ. կցորդութիւն. միաբանութիւն ի չարիս. ֆէոոթոոոլէե. էլշոֆէլէե. լէէոլէոլէե. Հ. ԿՊ-ՊՀէոֆ. ֆէոոթոոոլէե-ոոոր*.

Participio, *sm. participe*, m. *ընդունելութիւն (բանի). Հաղորդ բանի. խոՀ ֆեՀ. ֆոոլլէՀ. խոՀ ֆէոոթոոոր*.

Particola, *sf. particule, parcelle*, f. 2. *hostie pour communier. մասն փոքր. Հլեաս. Հ. սուրբ Հաղորդութիւն. սրէէոր. սուրբ Հաղորդութիւն. էոոլեֆէ. Հ. ֆոոոո

Partligiana, *sf.* pertuisane, f. տեգ· գեղարդն· սիր հարբ հզէրսի ։

Partigianamente, *av.* en partisan. ինչն ա-նելով· օրպէս կողմակից· բարեբեր ինչ· բարեինչիւնի ։

Partigianata, *sf.* coup de pertuisane, m. Հարուած գեղարդեան· հզէրսի սարբալ ։

Partigianetto, *sm.* faible partisan, m. սկար կողմակից· փոհվէիներէ բարեկամ ։

Partigiano, *sm.* partisan, m. կողմակից· պաշտպան· ջատագով· ձեռնասու· բարեկամ· բարեինչիւ· հարկ· բնեն ։

Partigione, *sf.* partition, division, f. partage, m. բաժանումն· բաշխումն· պեօսէ· ին էվէ ։

Partimento, *sm.* départ, m. 2. partage, m. distribution, f. յոմ· երթ· խոպոց ։ 2· բաշխումն· բաժանումն· ինչ· ին·էրնէ·ա-ցումն· պեօսէ· ին էվէ ։

Partire, *va.* partager, séparer, diviser. 2. diviser. 3. séparer, départir. բաժանել· անջատել ։ 2· բաժանել· կտորել (գինւոյ)· 3· զատուցանել· բաժանել զբարեկան նիւթեն բան լուծանելոյ պրակա-պին· ալբէրնէ· պեօսէ· ին էվէ ։ 2· պէր ալբէրնէ հարեւորէ ինչ ։ 3· սիմա հարէրնէին էն ին էվէ ։

— *va.* partir, s'en aller. 2. s'évanouir. 3. Partirsi, *rp.* s'finir, se terminer. ինչին· չուել· գնալ· երթալ· 2· գրուէլ· փարանել (Հա-տոց)· 3· կատարել· չանդ եղանել· կէրեն· ալբէրնէ· բէրնէլ ինչ ։ 2· տալ ըստ ։ 3· ոչինչ ։

Partita, *sf.* départ, m. 2. mort, f. 3. part, portion, f. 4. fois, f. 5. parti, m. faction, f. 6. uniforme, m. livrée, f. 7. séance, f. 8. partie, f. երթ· չուէ· գնացք· սիմա-ին ։ 2· մահ· փաշան· 3· մասն· բաժին· 4· անգամ· ծուայ· * Հեգ· 5· բաժին· Հերձուած· կողմ· գունդ· 6· նշան, զգեստ Տառապիկ· միաձայն Հանդերձ (սպառազի-զող)· 7· աստան· ժողով· 8· գրելիք, նշանակելիք գաղտնի, գիտուն· 9· մասն, բաժին խաղալ· խաղ· բէրնէլէն ևէ·ին· էնէ ։ 2· եօթեր· տէ ։ 3· էվ· հնար· 4· եէրէթ· տէ ։ 5· ձէրեր· պեօ·էտ· 6· իշանիներ· եէրեան բառ·պոզ· 7· ձի·տիրոյ· գնէլու· 8· ալեաց վէրնէին տէ ձէրեր ին·էրնէ, Հասն· 9· էրբէն· ջյուն ։

Partitamente, *av.* séparément. մի բան միոյէ· ուրդն ուրդն· առանձինն· պէրեր պէրեր· պէր պէր ։

Partitivo, a, *a.* partitif, ve. Տառնական, Տառնական (անուն)· հնարեւորէս ։

Partito, *sm.* façon, manière, f. 2. accord, m. condition, f. 3. détermination, résolution, f. parti, m. 4 état, danger, m. position, f. 5. parti, mariage, m. 6. arrangement, parti, m. 7. parti, m. 8. opinion, f. կարգ· օրինակ· պայման· * եղանակ· 2· միա-բանութիւն· գործք· պայման· * թէհա-լիւն· 3· խորհուրդք· Հաստատութիւն Տառագ· պրոյեան· յառաջդրութիւն· միաբ· 4· վիճակ· Հանդամանք· վտանգ· 5· պա-տեհ ժամ, խոսուն ամուսնութիւն· 6· Հա-ւասարութիւն· իրաւահաղն լինել (ի խո-նարհ)· 7· կողմ· 8· կարծիք· խորհ· հալ· 2· լաւն· ձեռնհաս· 3· հնարեւորէս· ձեռնհաս· 4· հալ· պեօ· 5· հնարաւոր ձեռնհասութիւն· հնարա-լսիս· 6· հանելու ուշ· ···լն· 7· իրաւն· 8· ձեռ·

Ingannarsi a —, se tromper lourdement. անմտահնարեալ ի պատահս անկանել· լաւ ձեռնհասալ· ալսանիներ ։

Partitore, *sm.* celui qui fait les parts, m. 2. diviseur, m. 3. brouillon, semeur de discorde, m. 4. départeur, m. բաշխող· բա-ժանարար բաժանել· 2· բաժանարար (ձեռ)· 3· խառնարար· խայծարար· 4· բաժանիչ, զատուցիչ բրեակաին նիւթեից· պեօլէն· ալբ-րան· 2· ձեռնհաս· 3· ձերեր ըստ ձեռնհաս· ձեռնհաս ձեռնհաս· 4· ձ·ձերբէր ։

Partizione, *sf.* partition, division, f. partage, m. բաժանումն· բաշխումն· զատուցումն· պեօսէ· ին էվէ ։ էա ։

Pàrto, *sm.* accouchement, m. 2. fig. enfant, part, m. 3. ouvrage, m. production, f. Տնտեղ· Տնտեղն· 2· որդի· զաւակ· Տնտեղ· 3· գործք· վաստակ· արդարիք· պեօլ· — պ-զարմա· 2· եէլ·ա· ըզ·ա· 3· իւ· ին էվէ ։

Partorìente, *sf.* l'accouchée, f. Տնտեղական· Տնտեղական· ար յերկունս է· ալ·ա·ա·ա ։

Partorire, *va.* accoucher. 2. produire, causer. Տնտեղ· ի լոյս ածել· 2· լինել գործառոյ· չառաջ ածել· Տնտեղ· պեօլ·էրնէ· 2· պ-զա-հար լինել· · հեղեն ձլ·ձ ։

Partoritrice, *sf.* accouchée, f. Տնտեղական· Տնտեղ· ալ·ա·ա·ա· պեօլ·էրնէ·ա ։

Parùta, *sf.* apparence, f. երեւոյթ· ալբէրնէ·ա ։

Parvènte, *a.* visible, clair, e. երեւելի· յայ-տնի· ալբէրնէ·ա· պբէլէ ։

Parvènza, *sf.* apparence, f. 2. petitesse, f. երեւոյթ· երեւոյթաբար· 2· տակաւանակի· տակաւանալ ալբէրնէ·ա· 2· տ·ա·ա·ա· ալբէրնէ·ա· պ·ա·էէ ։

Parvificare, *va.* rapetisser, diminuer. փոքրկացուցանել· տ·ա·ա·ա·ա ։

Parvificazione, *sf.* décroissement, m. diminution, f. փոքրկացուցանելն· տ·ա·ա·ա·ա ։

Parvìfico, a, *a.* chiche, vilain, e. Տձեվիճ· կծծի· ա·ա·ա·ա·ա ։

Parvipèndere, *va.* mépriser. ա·ա ալնել գրել· ա·ա ալբէրնէ ձ·ա·ա·ա ։

Parvità, *sf.* petitesse, f. փոքրկութիւն· կրտսերութիւն· Տնտացութիւն· տ·ա·ա·ա· ա·ա·ա·ա·ա·ա ։

Pàrvo, a, *a.* petit, e. փոքր· կրտսեր· տ·ա·ա·ա· ա·ա·ա ։

Parvolétto, *sm.* petit enfant, Տանկիկ· տղայ· Parvolino, ⟨ Տ·ա·ա·ա· ա·ձ·ա·ա· ձ·ա·ձ ։

Pàrvolo,

Parziale, *a.* partial, e. fauteur, trice. 2. partiel, le. տգնական· պաշտպան· կողմակից· Տնտեղա·ա· 2· Տան· Տանեական· ի·ա·ա·ա· ձ·ա·ձ·ա· 2· ձ·ա·ձ ։

Parzialeggiare, *va.* avoir de la partialité. ինչին տձել· ի ինչէ լինել· ալբ·ա·ա· ի·ա·ա·ա·ա ։

Parzialità, *sf.* partialité, f. միաբութիւն ի մի կողմն· տձեռնասութիւն· ինչնակալ· յա-ա·ա·ա·ա·ա·ա·ա·ա· ձ·ա·ա·ա·ա·ա·ա·ա ։

Parzialmente, *av.* en partie. ի·ա·ա·ա·ա ։

Parzialménte, *av. partialement.* դիմդին ու-նեղով գործք. ամենամեծ չափ. ի-մասնա-ւորութիւն.

Pascere, *va. nourrir.* արածել. 2. պարա-բել. կերակրել. ծլնդան. կերակուր. 2. տե-լեհրեան.

— *vn. paitre.* արածել. ճարահել. ծլնդան-հան կերակուր.

Pascersi, *vp. se rassasier.* ընդ. յագեցնել. գմայտնալ. ագիտ.

Pascibiétola, *s. e a. lourdaud*, *sot*, *te.* ան-ձիտ. գանդագիր. տիւնոտ.

Pascimento, *sm. pâture*, *f. 2. pâture*, *nour-riture*, *f.* արածելին. ճարահելին. 2. ճարակ. անուն. կերակուր. ծլնդան. ծլնդան. 2. ի-ւեհրեան. ղշտան.

Pasciona, *sf. pâture*, *f. 2. abondance*, *f.* ճարակ. 2. առատութիւն. ծլնդան. 2. տղե-լուտ.

Pascitóre, *sm. pasteur*, *qui repaît*, *m.* տուտ-ածական. հովիտ. կղպան. ծլնդանչ.

Pásco, *sm. pâture*, *f. pâturage*, *m.* արօտ. ճարակ. ծլնդան.

Pascolaménto, *sm. pâture*, *f.* արածելին. ծլ-լուլու.

Pascoláre, *v.* Pascere.

Pascolo, *sm. pâturage*, *pacage*, *m. 2. pâ-ture*, *f.* արօտ. ճարակ. ճարակատեղի. 2. արածելին. ճարակ. ծլնդան. ծլնդան. 2. ծլնդան.

Pasqua, *sf. pâque*, *f.* զատիկ. պասեք. պա-սեքատան. ֆասիքնե. ֆասիհ. էշտեաս ի-ռաբեան.

Pasquale, *a. pascal*, *e.* զատիկ. ֆասիհ.

Pasquare, *vn. célébrer la fête de pâque*, կատարել, զատկին, պասեքեն. ֆասիքնե կնդան.

Pasquillo, *sm. i pasquinade*, *f.* Թուղթ նա-

Pasquináta, *sf.* կատականաց. մուրհակ նամա-կանաց. գիր նախատանաց. հնչեղ. հնչեղանա-ձեր ի-ծաւալեալ նամակ.

Pasquino, *sm. pasquin*, *m.* արձան ի-դիմաց նախատանց (ի Հռոմի). (Քանաս) հնչեղանա-ձեր.

Passabile, *a. passable*, *médiocre.* չափ ինն. չափ ինչ. միջին. չափաւոր. ի-միջնէ. ի-չափ ինչ. ձրիա գործի.

Passaggio, *sm. passage*, *m. 3. transition*, *f. 4. passage*, *peage*, *m. 5. expédition*, *f. 6. mort*, *f. 7.* (t. di mus.) *passage*, *m.* անցք. անցանելիք. 2. տեղի անցից. անցք. ճանապարհ. 3. անցուն. անցանելիք ի միջի չոլ բան. 4. բան անցից. 5. գործ պա-տերազմի. արշաւանք. 6. անցանելիք չար-ժարհ. վախճան. 7. գեղդեղումք. ի-ձեր. 8. ի-ձեր. ի-ոլ. 3. ճանապարհ. ուր ի-ծոցանե դուշ ի-ծոցանելոյ. 4. դուռ. ի-ձեր ուշտաց. 5. ի-ձեր-ն. ի-ձեր-ն. 7. ի-ձեր ընդունելու. 8. *v.* Passo, *in 4.*

Passamano, *sm. passement*, *galon*, *m.* ժա-պաւէն. ի-ձեր.

Passaménto, *sm. passage*, *m.* անցանելին. անցք. գնացք. ի-ձեր. գ-ծ-ոց-ոյ.

Passánte, *sm. un passant*, *m.* անցանող. անցաւոր. ի-ձեր. ի-ձեր.

Passaporto, *sm. passeport*, *m.* գիր հրամանի երթևեկելոյ, համապարհի. Թուղթ անցից. ի-ձեր երթ. ի-ձեր-ի-ծ-ոց. ֆ-ոս-ձոր.

Passare, *vn. passer. 6. expirer.* 7. *passer pour... 8. y avoir.* 9. *se gâter.* անցանել (ընդ. գնալ. 2. անցանել ուրեք, ի կողմն մեկ. փոխել. 3. յառաջել. յառաջ խաղալ. 4. անցանել. վախճանել. գադալել. 5. ընկալեալ լինել. մոանալ. 6. անցանել յաշխարհէ. վախճանել. 7. լինել ի համա-բի. համարել. 8. լինել. գոանել (այլա-կերպութեան). 9. ապականել (գինւոյ). (ալ ի-ձեր-ն-ն) ի-ձեր-ն. գ-ծ-ոց-ոյ ինչոյ. 2. գե-ի-ձեր ի-ձեր. ի-ձեր-ն-ն. 3. ի-ձեր ի-ձեր-ն. վ-ձոր-ն. 4. ի-ձեր-ն. գ-ձ-ոց-ոյ. 5. ի-ոց-ոյ ի-ձեր-ն. ի-ձեր-ն. 6. ի-ձեր. գ-ձ-ոց-ոյ. 7. գե ի-ձեր ի-ձեր-ն, ի-ձեր-ն. 8. ի-ձեր-ն. 9. (ի-ձեր) գ-ձ-ոց-ոյ.

— *va. passer. 5 surpasser. 6. percer. 7. accorder, approuver. 8. tolérer.* անցու-ցանել. տանել. փոխել. 2. անցուցանել, ծախել. Հանել (գաւազան). պատարել. 3. փարատել. մերժել. 4. առանձնանել. ան-ցանել (զպատերազմս). 5. անցանել. զանցանել. գլխ. 6. խոցել. Հարանել. ի-ձեր-ն-ն Հանել. 7. ընդունել. ընդու-նել. Հաւատալ. 8. տանել. Համբերել. ի-ձեր-ն-ն ի-ձեր-ն-ն. 2. (ձ-ն-ն) ի-ձեր-ն-ն. ի-ձեր-ն-ն ի-ձեր. ի-ձեր-ն. ձ-ն-ն-ն. 3. ի-ձեր-ն-ն. 4. ի-ձեր. ի-ձեր-ն-ն. 5. ի-ձեր-ն-ն. 6. ի-ձեր-ն-ն. գ-ձ-ոց-ոյ. 7. գ-ձ ի-ձեր-ն. ի-ձեր-ն. ի-ձեր-ն-ն. 8. ի-ձեր-ն-ն. ի-ձեր-ն.

— per l'armi, *fusiller.* սպանանել զինուր, հրացանաւ զգնեանդն. գիր ի-ձեր-ն ի-ձեր-ն-ն.

Passársi, *vp. se contenter. 2. se dépêcher. 3. traiter. 4. se reposer. 5. passer sous silence.* գոհ լինել. Հանել. 2. գ-ձ-ոյ. գ-ձ-ոյ. Թ-ձ-ոյ. գ-ձ-ոյ. 3. գ-ձ-ոյ. գ-ձ-ոյ. ընդ. ա-ձ-ոյ. 4. Հանդչել. 5. լռել. գանդ առնել. ծ-ոյ. ի-ձեր-ն-ն գ-ձ-ոյ. 2. գ-ձ-ոյ ի-ձեր-ն-ն. ի-ձեր-ն-ն. 3. Հ-ձ-ոյ-ն-ն. ի-ձեր-ն-ն. 4. ի-ձեր-ն-ն. 5. ի-ձեր-ն-ն. գ-ձ-ոյ-ն-ն.

Passáta, *sf.* passade, *f. 2. passage*, *m. 3. suspension*, *relâche*, *f. 4. passe*, *f.* անցա-նելն. 2. անց. 3. գադարումն. խափանած. պարագրիչն ի գործոյ. 4. Հանդանակ ի խաղս. արձակի զոր գնէ ի միջի խրատա-չիւր որ ի խաղս. 5. յարձակումն, խաղալն ի վերայ թշնամւոյն. ի-ձեր. 2. ի-ձեր. 3. գե. ի-ձեր-ն. 4. ի-ձեր. ի-ձեր-ն ձ-ն-ն. 5. Հ-ձ-ոյ. Հ-ձ-ոյ.

Passatémpo, *sm. passe-temps*, *amusement*, *m.* զբօսանք. խաղալիք. զբաղանք. ի-ձեր-ն. ի-ձեր-ն.

Passatójo, *sm. pierre qu'on met pour pas-ser un ruisseau*, *f.* քար անցից. քար եդեալ (ընդ խաւս) առ ի անցանել յայնկոյս. ի-ձեր ի-ձեր.

— a, *a. aisé à passer.* անցանելի. գիւրին առ անցանել. գ-ձ-ոյ ի-ձեր.

Passatóre, *sm. passager*, *passant*, *m. 2. transgresseur*, *m.* անցաւոր. անցող. 2. առանձնագործ. պատերազմագործ. ի-ձեր.

Passavogare, *va.* ramer de force. արադ ա-րագ վարել ֆիսիական. ուժգին վարել. -ուիլ ե ինչ-որ է նետ-ում:

Passavolante, *sm.* sorte de pièce d'artillerie. 2. passe-volant, m. ապդ ինչ պատերազմի անօդոց. 2. պանդխտ. ոչ նեմ ճշտ հետ-ում. 2. նետ-ում:

Passeggiamento, *sm.* promenade, f. զնուք. զդնուք. երթևեկիլ. -ելիս. -ելու-մ:

Passeggiare, *vn.* se promener. 2. nager. նեմ-ում. զդնալ. շրջիլ. -ելիս, երթևեկիլ առ-նալ. 2. լողալ. -ելիս է -ելիս. 2 ինչ-ի-ս un cavallo, passager. շրջեցուցանել. զերծրանել. -ում է -ելիս է ինչ-ի:

Passeggiata, *sf.* promenade, f. երթևեկիլ. -ելիք. զդնալ. -ելիս. -ելու-մ:

Passeggiatore, trice, *s. qui se promène.* որ -ելիս. զդնալ. -ելիս. -ելիչ:

Passeggiere, *sm.* passager, voyageur, m.

Passeggiero, *a.* 1. passager, m. 3. passeur, batelier, m. անցագար. նաւավարտ. -ղող. ուղեւոր. 2. մարագար. 3. նաւավար. բեռնիչ. 2. ներկիչ. 3. ներկ-ում. բեռնիչ:

Passeggiero, a, *a.* passager, e. transitoire. 2. propre à transporter, de transport. անցաւոր. ժամանակաւոր. երագանցող. 2. որ-պէս առ. անցուցանել. -ելիչ. -ելուն. 2. -ելիչ-ութիւն:

Passéggio, *sm.* promenade, f. 2. promenoir, m. -ելիչ. զդնալ. զբօսանք. 2. տեղի -ելիչ. 2. -ելիչ-ութիւն է:

Passera, *sf.* moineau, passereau, m. -ղրն-:

Passere, *sm.* -ղրուն. -ելիչ է ու-ի-ս-ու:

Passerájo, *sm.* chant de plusieurs moineaux, m. 2. fig. babil, bruit confus, m. -ճնուղիչ. -ճնուղելը -ճնուղկաց. 2. չշուռիչ. ազմուկ. չշուռկ. -ելիչ է -ելիչ-ութիւն. 2. -ելիչ-ութիւն:

Passerina, *sf.* petit passereau, m. -ղագ -ճնուղկի. -ելիչ է ու-ի-ս-ու:

Passerino, *sm.* petit moineau, m. 2. carrelet, m. -ճնուղկի փոքր. 2. -ելիչ. տեղն մեծ. -ելիչ է ու-ի-ս-ու. 2. ոչ-չ-ութ է ինչ. ա-ճա-ելու է ինչ:

Passeróllo, *sm.* v. Passerina.

Passétto, *sm.* un tiers d'aune. երիր մասն կանգնոյ գազիայուց. կես եղեգան. կես չափ. ոչ ե ու-ի-ս է ու-ի-ս:

— *a, a. un peu moisi, e.* փոքր մի չորա-ցեալ. ոչ ու-ե գ-ու-ու-ու:

Passibile, *a.* passible. չարչարելի. ենչեմիչ ինչ-ում-ին-ել է ինչ:

Passibilità, *sf.* passibilité, f. չարչարելիչ լինել. ենչեմիչ ինչ-ում-ին-ել լինիլ:

Passimáta, *sf.* fouace, f. կոկած հաց. պաքցամուս. -ին-ում-ին-ու:

Passino, *sm.* mesure de trois pieds environ, f. 2. longueur de la toile. երեքկանդնեան չափ. Փղորինապաց. չափ երկոց ասիոյ. 2. երկայնութիւն. առէշ. ասապտին. գինոյ-ին-ու-ու ի ու ե ու-ի-ս է ոչ ե ու-ի-ս. 2. գ-ե-ու ա-ու-ե ու-ու-ու:

Passionáre, *va.* tourmenter. չարչարել. ի չարչարանս մատնել. ենչեմիչ. ենչեմիչ վ-ին-ու-ու. — *vn.* souffrir beaucoup. կիսա կրել. չարչարել. վշտանալ. ենչեմիչ. ենչեմիչ է ենչեմիչ-ու:

Passionáto, a, *a.* tourmenté, e. 2. passionné, e. չարչարեալ. 2. Տաքնալ. զօսպնալ. պակչասնալ. զանկագած. ենչեմիչ ենչեմիչ. 2. Տ-ուռնիչ. -ելիչ է ելիչ-ու-ու. Տ-ուռնիչ:

Passióne, *sf.* passion, f. 2. compassion, f. 3. passion, f. չարչարանք (Քրիստոսի). վիշտ. 2. վշտակցութիւն. արդասաւոր-ութիւն. 3. ցանկութիւն. սէր. չարչարանք. սիրա կարիք. * կիրք. * պարտուկ. (Հոգեբնին-ութիւն) ելիչ-ութիւն է. 2. Տ-ուռնիչ. -ում է. 3. հ-ելիչ. -ելիչ է. -ելիչ է. -ելիչ է

Pasteggiaménto, *sm. repas*, m. խրախճանք· Հացկերոյթ· ընթերց· ճաշ·

Pasteggiare, *vn. donner un banquet.* 2. *manger ensemble.* կուռնա առնել· միմեանց գործել· 2· ուտել ի միասին· բաղձակառնից իրևէ·· ընթերցել ընդ· 2· պերճասիրել ընդ·· միջնեալ դաշտանեաց·

Pastelliére, *sm. pâtissier*, m. պղպեղանոցագործ· Հացագործ· պերճագործ·

Pastéllo, *sm. pâte*, f. *morceau de pâte*, m. Հայս· փաթթիկ գանգուած· պէս է ծուլ խաւոր· 2· v. Pasticcio.
— da' pittori, *pastel*, m. *կոտորք երանգ· գանգուած նկարչաց· գաւազան նմրոտուց·* ըստ ըստ ըստ ներսոյ·ոտ·յոլ·ոտ· նմոյ·

Pastétto, *sm. petit festin*, m. գոյն կուսակ· ընթերց ընթերցի·

Pastícca, *v.* Pastiglia.

Pasticceria, *sf. boutique de pâtissier*, f. *կրպակ պղպեղանոցագործոյ· խանութի Հացագործոյ· պերճագործի պէտ·ոնոյ·*

Pasticciére, *sm. pâtissier*, m. *պղպեղանոցագործ· Հացագործ· պերճագործ· պերճագործ·*

Pasticcio, *sm. pâte*, m. 2. *pastiche*, f. *կոչ· կանգակ· պղպեղանոց· 2· պատկեր նմանանալ նկարու· մեծամասն նկարչի ուրուք·* պերճագործ· 2· պերճագործութիւն ընթերցի·

Pasticcino, *sm. petit pâté*, m. *փաթթիկ կոչ·*

Pasticciótto, *sm.* կանգակ· փոքրիկ պերճագործ·

Pastíglia, *sf. pastille*, f. *անուշաբոյս խառնածին խունկ Հանդերձանաց· 2· անուշակ գնդակ· Համեմատութիւն մանր կուսակ անուշահոտ չարաչ· ճոտ· ընթերցի· ինչ·ոնոյ· ինչոնոյ·* 2· ոսկեայ բանկիկ հոտ· ոնոյ·ի ներոյ·

Pastinàca, *sf. panais*, m. 2. *pastenague*, f. *գնդին ասեպողին· 2· տրիտն· (ձուկն ինչ·)* ճոպոնոյ· ճկոնոյ· 2· ոնոյ· ոնոյ·ոնոյ·

Pastináre, *va. houer, labourer avec la houe. բրել·* պերնոնոյ·

Pastinazione, *sf. action de houer. բրելն·* պերնոնոյ·

Pastino, *sm. champ labouré avec la houe*, m. *երկիր բրեալ·* պերնոնոյ ինչ·ոնոյ·

Pásto, *sm. nourriture, f. aliment*, m. 2. *repas, dîner, festin*, m. 3. *mou, poumon de mouton, de porc, etc. կիճակոյր· գարման· Հագուստ· 2· Հաց· քանի ինչ· ինչոնոյ·* 3. *իմ ոչ անասնոյ· ինչոնոյ ինոյ· ոնոյ·* 2. ինչն· ոնոյ· ոնոյ ինոյ· ոնոյ·ինչն· 3. Հոգնոնոյն ոնոյ ինչն·
Mangiare a — , *manger à table d'hôte. Հագել ի պանդոկի· ընթանալ ընթերցոյ·*
Dar —, *repaire qn. d'espérances vaines, l'amuser de paroles. անուի յոյսով մխիթարել· պատրել· ոնոյնոյ·*
— a, a. *repu*, e. *պատեալ· անաչ·* ոնոյն· ինչ· ոնոյնոյ·

Pastocchia, *sf. sornette*, f. *առասպել· յանգաղաք· Հոռչ· պերճագործ ոնոյ·*

Pastocchiáta, *sf. fadaises, niaiseries*, f. pl. *անհամ բանիւ· բարբանչիք· ոչ ընթերցոյ· պերճագործ ոնոյ·*

Pastofório, *sm. archives d'une église*, f. pl. *գնդան եկեղեցւոյ· գրադարանք (առաձնբին)· ոնոյնոյ ոնոյնոյնոյնոյ· ներոյնոյ ոնոյ·*

Pastója, *sf. entraves*, f. pl. 2. *obstacle, empêchement*, m. 3. *pâturage*, m. *անասնագաղ· Հաճախանգ անասնոց· 2· խոչընդոտ· արգել· 3· Հարակ· արօտ· ինչոնոյն· ոնոյնոյ· ոնոյնոյ· 2· ներնոյ· Հանի· 3· ոչ· ոնոյնոյ·*

Pastorále, *sf. pastorale*, f. 2. *sm. crosse*, f. *առաքական· Հովուական երգ·* Հովուաբանութիւն· 2· *գաւազան եպիսկոպոսի· ներոյ·ոյ· 2· ներնոյ· ոնոյնոյ·*
— a. *pastoral*, e. *Հովուական· ընդհանուր·*

Pastoralmente, *av. pastoralement, à la manière des bergers.* որպէս գհովիւ· ընդ ինչ·

Pastorare, *va. mener paître. Հովուել· արածել· ինոյնոյ· ոնոյնոյ·*

Pastóre, *sm. berger*, m. 2. *fig. pasteur*, m. *Հովիւ· առաքական· խոստման· 2· Հովիւ· առաջնորդ· Հովանաւոր· Տնաւոչ·* ընդ· ոնոյ· 2· ներնոյ· ոնոյ· ներնոյ·ոնոյ· ինոյ·

Pastoréccio, a, a. *pastoral*, e. *Հովուական· Հովիւ·* ընդհանուր ոնոյ·

Pastorello, a, a. *jeune berger*, e. *մանուկ խաշնարած· ոչն·ոնոյ ընդ·*

Pastorízia, *sf. art du berger*, m. *Հովուաբոյն· ընդհանուր·*

Pastosità, *sf. le moelleux*, m. *փափկութիւն, ապուռութիւն (գանգ)· ներնոյնոյ· ներնոյնոյ·*

Pastóso, a, a. *moelleux*, se. *mou, lle. souple.* 2. *pâteux*, se. *փափուկ· Հաստ· 2· (Հաց) կիսեփուց· ներոյնոյ· ինչոյնոյ· ներնոյ·* 2· ներոյ· (ներնոյ·)

Pastriciáno, *sm. cerfeuil sauvage*, m. 2. *nains*, m. *մարդ արատիկ· մարդ ոսկերիկ·* 2· *իմանդամիտ· ներոյն ներնոյնոյ· ներոյնոյ ներնոյնոյնոյ·* 2· ներնոյ ներնոյ· ներնոյ·

Pastúme, *sm. mets de pâte*, m.pl. *Հասուկաբ· կարկանակ· խորոչեալ· ներոյ· ներոյ·*

Pastúra, *sf. pâture*, f. *պատուար*, m. 2. *profit*, m. *utilité*, f. 3. *fumées, laissées*, f. pl. 4. *plaisanterie, baliverne*, f. *արօտ· Հաճոյ· 2· չարչ· արտաքոյ ներնոյնոյ·* 3· *պարեր, կամ երկոյ·* 4· *խելագասական·ներնոյ· ներոյ· բարբանչիք· ներոյ· ներոյ·* 2· ներոյ· 3· ոչ Հոգնոնոյն ներոյ· 4· ներոյ· ներոյ·

Pasturále, *sm. crosse*, f. 2. *houlette*, f. 3. *paturon*, m. *գաւազան եպիսկոպոսի· 2· ցանկ Հովուական· 3· սեղի առնականի յոտս ձիոյ·* ներնոյնոյ ոնոյնոյ· 2· ներոյ ոնոյնոյ· ներնոյ·

Pasturáre, *va. mener paître, garder les troupeaux. 2. fig. avoir charge d'âmes. արածել· Հովուել· 2· Հովուել գՀոգի ազգի յոմէ ոչ ներնոյնոյ· ներոյնոյ· ներոյնոյ·* 2· ներոյ ներոյնոյ· ներոյնոյ ներոյնոյ·
— vn. *se repaître. Հաւանիլ· ներոյնոյ·*

Pasturévole, a. *de pâturage. 2. fertile en pâturages. արօտական· արածելոյ· 2· (երկիր) Հասուկաբ· Հարակ· ներոյնոյ· ներոյնոյ·* 2· ներոյնոյ· ներոյնոյ·

Patafío, *v.* Epitafio.

Patano, a, a. *clair, e. յոյսի· ներնոյ·*

Patáta, *sf. patate, pomme de terre*, f. *ազիր. պերուական գետնախնձոր· ներոյ·*

Patélla, *sf.* *patelle*, f. 2. *rotule*, f. *խեղ-ճորի ծիլ.* 2. *Ծունկը.* *ոչ ոքի ներողութիւն խնդրել.* 2. *ոչ ոքի ետևից ընկնել.*

Patéma, *sm.* *passion*, *affection de l'âme*, f. *Ներքին կարիք.* *ցօժարութիւն Տիրոջ.* *Խոնարհ վիճակ.*

Patena, *sf.* *patène*, f. *Սպղտիայ.* *Ոսկի ծածկոյթ.*

Patente, *sf.* *lettres-patentes*, f. pl. *Հրովարտակ.* *մատեան.* *Հրաման.* *Թուղթ, գիր հրամանի.* *Ճերմակ.* *Խորհուրդ.* *Ազատ.* *Ընդհանուր.*

— *a.* *évident*, e. *բաց.* *յայտնի.* *երեւելի.* *ազատ.* *հեղնի.* *ուխտաւոր.*

Porta —, *porte ouverte à deux battants.* *դրունք բացեալք յերկոսին կողմանս.* *Ոսկի դռներ ամ ազատ դուռն.*

Patentemente, *ac.* *ouvertement.* *յայտնապես.* *ուխտաւորաբար.*

Patéra, *sf.* *patère*, f. *Խոռոչեղէք.* *տապակ.* *բաժակ.* *Ծորակ.*

Pateréccio, } *sm.* *panaris*, *mal d'aventure*,
Patercciolo, } m. *կեղ եղունգից.* *մատնաշրջիկ.* *ոլոմ.*

Paterino, *sm.* *hérétique*, m. *Հերետիկոս.* *Հերձուածող.*

Paternale, *v.* Paterno.

Paternamente, *av.* *paternellement.* *Հայրապաշտ.* *խրատ.* *գնալ.* *Ներողութեամբ.* *Ողորմութեամբ.*

Paternità, *sf.* *paternité*, f. *Հայրութիւն.* *Ներողութիւն.* *Ողորմութեան.*

Paterno, a, *a.* *paternel*, le. *Հայրական.* *հայրենի.* *Հայրենական.* *Ներողութեան.* *Ողորմութեան.* *Խոնարհ.*

Paternostro, *sm.* *pater*, m. *patenôtre*, f. 3. *rosaire*, m. *Տայր մեր.* *տէրունական աղօթք.* 2. *Մեծամեծ Հայր պաշտ կուսին.* * *վարդապատիկ Տիրամօրերգ.* 3. *կամաւրեալ.* *բովանդակ պատկ կուսին.* * *ամբողջ վարդապատ.* *ասուիկ բերդապետն.* 2. *Ներողութեան աղաչանք ասուիկ ասուիկ.* 3. *Ներողութեան աղաչանք.*

Patéticamente, *av.* *pathétiquement.* *բռնաւ պարտաւոր.* *զգայապէս բանիւք.* *Հոգեպէս ազդ ի սրտ ըստ.* *Խոնարհութեան հեզութեամբ իւրոց.*

Patético, a, *a.* *pathétique.* 2. *mélancolique.* *սպղտ.* *բռնաւ զգալի.* *զգայական.* 2. *տրտմութեան.* *Հոգեպէս.* *Խոնարհական.* *ընդհանուր վիճակ.* 2. *ցաւագնական.*

Patíbolo, *sm.* *potence*, f. *gibet*, *échafaud*, m. *կախաղան.* *խաչ.* *փայտ ասուիկ.*

Patimento, *sm.* *souffrance*, f. *չարչարանք.* *վիշտ.* *տառապանք.* *Հեզութիւն.* *Ներելութիւն.* *Ներելութեամբ.*

Patina, *sf.* *assiette*, f. *սկաւառակ.* *սկուտեղ.* *Ներելութիւն.* 2. *v.* Vernice.

Patire, *vn.* *souffrir*, *supporter*, *tolérer*. 2. *être patient*. 3. *digérer*. 4. *pâtir*, *souffrir*, *peiner*. 5. *souffrir*, *être endommagé*. *վտանգել.* *կրել.* *չարչարել.* 2. *Տանջել.* *տանջել.* *կրել.* *Տանջելութեամբ.* 3. *Տալել.* *անցնել.* * *մարել.* 4. *տառապել.* *տրտմել.* *դժգոհանի լինել.* *ծորմարել.* 5. *տուժել.* *առգաման կրել.* (*ընդհանրապէս*) *Լեղծել.* 2. *Ընդհանրապէս.* *տանջ լինել.* 3. *Անհնարին.* 4. *Անբարեբաղդ լինել.* *Ցաւագնել.* 5. *Ցաւագնել.*

— *d'una cosa*, *manquer de qc.* *պակասել.* *պատ ունել.* *կարօտ լինել.* *Եղծանիլ.* *Եղծանել ոմանց.* *Ներողութեան ոմանց.*

Patitóre, *sm.* *souffrant*, m. *վշտաւոր.* *ոք կրե.* (*ուշադ*) *Լեղեն.*

Patología, *sf.* *pathologie*, f. *Տառապանք.* *խօսք վասն հիւանդութեանց.* *Վշտի ներքոյ.*

Patrasso (andar a), *vn.* *mourir.* *կորնչիլ.* *Անհանել.* *Ցաւ ոլոմ.* *Եղծիլ.*

Pátre, *sm.* *père*, m. *Տայր.* *Ծնող.*

Pátria, *sf.* *patrie*, f. *գաւառ.* *Տայրենիք.* *Տայրենի երկիր.* *Ծագման տեղ.* *Ազգ.* *Ծնող.* *Ծագումն.* *Ազգական ընկերներ.*

Patriárca, *sm.* *patriarche*, m. *Նահապետ.* 2. *Տայրապետ.* 3. *Նախահայր, նահապետ վանականաց.* *Հեզնէն դուռ.* 2. *Եղծիլ.* *Ողորմիլ.* 3. *Եղիր.*

Patriarcále, *a.* *patriarcal*, e. *Տայրապետական.* *Եղծիլ ոմանց.*

Patriarcalmente, *av.* *en patriarche.* *Ծագումն.* *Ողորմութեան.* *Եղծիլ.*

Patriarcáto, *sm.* *patriarcat*, m. *Տայրապետութիւն.* *Ողորմութեան.*

Patriarchía, *sf.* *siège du patriarche*, m. *աթոռ Տայրապետի.* *Եղծիլ ոմանց.* *Ծագումն.* *Հեզնէն.*

Patricida, } *v.* Parricida, Parricidio.
Patricidio, }

Patrigno, *sm.* *beau-père*, *parâtre*, m. *յաւելեալ հայր.* *Ծագումն.*

Patrimoniále, *a.* *patrimonial.* *Տայրենական.* *Տայրենի ժառանգութեան.* *Ծագման հաշտեցութեան.* *Ծագման.*

Património, *sm.* *patrimoine*, m. *Տայրենական ժառանգութեան.* *Տայրենի առաջնակարգ.* *Ծագման հաշտեցութեան.*

Patrino, *sm.* *parrain*, m. 2. *témoin*, *second*, m. *Տայր մերոյ հոգեառն.* * *Ծագման.* 2. *Վկայ, յարդարիչ մեռելոց կենդանի.* *Ծագման.* 2. *Եղծիլ.* *Ծագման.*

Pátrio, a, *a.* *de la patrie*, *paternel*, le. *Տայրական.* *Տայրենական.* *Ազգական.* *Ծագման.*

Patriziáto, *sm.* *patriciat*, m. *պատիւ.* *իշխանութեան պատրիկ.* *Ծագման.* *Ծագման.*

Patrizio, a, *a.* *patricien*, ne. *պատրիկ.* *Ծագման.*

Patrizzáre, *vn.* *ressembler à son père.* *Նման Տայր լինել.* *զնմանութեան Տայր ծագել.* *Ծագման.* *Ծագման.*

Patrocináre, *va.* *protéger.* *Թիկունք լինել.* *պաշտպանել.* *Ծագման.* *Ծագման.*

Patrocinatóre, *sm.* *protecteur*, *patron*, *avocat*, m. *պաշտպան.* *Ծագման.* *Ծագման.*

Patrocínio, *sm.* *protection*, f. *պաշտպանութիւն.* *Թիկունք.* *օգնականութիւն.* *Ծագման.* *Ծագման.*

Patronímico, a, *a.* *patronymique.* *Տայրանուն.* *Ծագման.*

Pátta, *v.* Epatta.

Pattáre, *vn.* *faire quitte.* *Ծագման.* *իրաւական լինել ի մարտ.* *Ծագման.*

Pattegiaménto, *sm.* *pacte*, *accord*, m. *դաշնաւորութիւն.* *Ծագման.*

Patteggiáre, *vn.* *convenir.* *միաբանել.* *դաշինս կռել.* *բանս գնել.* *Ծագման.* *Ծագման.*

Patteggiatóre, *sm. celui qui fait un accord.* գործարար. գործ. խոհեմ.

Pattino, *sm. patin*, m. սառնո մարի. (տզգ ինչ կոշկոց օրավք սահելն ի վերայ սառնոյ ջուրց). *սահնի. գործած գոտեորդ.

Pátto, *sm. pacte, traité, accord*, m. 2. *condition*, f. *տվաո պայման. գործ. միաբանութիւն. 2. գործ. պայման. *Թեև եւ իմն. գործ. լաւ. 2. գործ.

Con — che, *à condition que, à la charge que. եթէ. թէ միայն. զոր. գործ էնէ որ. առնեմ.

Per alcun —, *aucunement, en aucune manière. ոչինչ. ինչ օրինակաւ. ոչ ինչ. ինչ. ոչ. մի. մի պէս ծոռ ըլլ.

Pattona, *sf. gâteau fait de farine de châtaigne*, m. կարկանդակ յայրէն չտյանակի. գործած ածուածոյ եւ գործ խոտոր էն.

Pattovíre, *vn. faire un pacte, un accord.* գործս կռել. տվաո տաասաուել. գործել ինքեր.

Pattúglia, *sf. patrouille*, f. գիշերապահ. պարեկապահ քաղաքի. գօլ. գործուածք.

Pattuire, *vn. faire un marché, un accord.* ասկ արկանել. գործս կռել. ամրացնել.

Pattume, *sm. ordures, balayures*, f. pl 2. (t. di mar.) *coussi*, f. *ասն փոշի. ագր. ագռ. 2. խառնուած հիմիոյ եւ ճարպի յօդանել գնաւ. լեռի. լեռը լեռն. 2. ինչ գոլաքոլորս էէն ջնչի վե էն ինուշ ծեր. գործուած.

Paúlo, *a. ouvert, e. large.* արձակ. լայն. բաց. ալեր. ինեկ.

Patúrna, *sf. tristesse*, f. տրտմութիւն. գնաւելքեր.

Paúra, *sf. peur, crainte*, f. երկեղ. ահ. գարշուրանք. գործս. խուճ. վհատ.

Far —, *faire peur, intimider.* ահ, երկեղ տալն արկանել. երկեղուցանել. գործածեցնել.

Paurevole, *a. effrayant, e. երկիւղալի. ահաւոր. ահարկու. գործական. 2. հեշտերկիւղ.

Paurosamente, *av. timidement.* ահիւ. տագնապաս. գործս էն. գործուելով ըլլ.

Pauróso, *a, a. craintif, ve. timide. 2. effrayant, e. effroyable. 3. soupçonneux, se. inquiet, e. երկիւղ. վատասիրտ. 2. ահագին. ահաւոր. ահարկու. 3. կասկածագին. կասկածոտ. գործած. 2. գործուածան հեշտերկիւղ. 3. ճիշ-ճիշ-ներկիւղ. երկիւղ.

Páusa, *sf. pause*, f. գուլ. դադար. հանգիստ. դադար. ճիշ-ներկիւղ. խորհուրդ.

Pausáre, *vn. faire une pause, se reposer.* դադարել. կալ. զսկզի առնալ. գործած. խորհուրդ ինեալ.

Páve, *vimp. il craint. երկնչի. կասկածէ. գործոյ.

Pavefátto, *a, a. épouvanté, e.* զարհուրելալ. գործուած.

Paventáre, *vn. avoir peur, craindre.* երկնչել. զարհուրել. գործած.

Paventáto, *a, a. craint, e. 2. craintif, ve. երկուցելալ. զարհուրելալ. 2. երկնչոտ. վատասիրտ. գործուած. 2. գործած.

Paventévole, *v.* Paventoso.

Pavénto, *sm. peur, crainte*, f. ահ. երկիւղ. գործոյ.

Paventosaménte, *av. avec frayeur.* ահիւ. երկիւղիւ. գործոյ էն. գործուելով էն.

Paventóso, *a, a. effrayé, e. craintif, ve. 2. effrayant, e. redoutable.* զարհուրելալ. երկչոտ. 2. ահաւոր. ահագին. գործուած. գործած. 2. հեշտերկիւղ.

Pavesájo, *sm. armé d'un pavois*, m. վահանաւոր.

Pavesáro, *sm.* Pavesájo.

Pavesáre, *va. (t. di mar.) pavoiser.* ձգել պրակեան շուրջ գոտեռանակաձեւ. ճառաւ (յատուկ ծովից). լեռելերին երբոյնքեան գերաւ լեռոյնք.

Pavesáta, *sf. pavois*, m. պրակ. օձող շուրջ գոտեռանակաձեւ. ճառաւ. լեռելերին երբոյնքեան լեռելեն գերաւ.

Pavese, *sm. pavois*, m. ասպար. վահան մեծ. գործած. ինոր.

Pávido, *a, a. timide. peureux, se. երկչոտ. վատասիրտ. գործած. ինեծոտ.

Pavimentáre, *va. paver. յատակել. քարայատակ յարդարել. գործելոյնք.

Pavimento, *sm. plancher, pavé*, m. յատակ. սահմանագործ. գործելոյնք.

Pavonazzíccio, *a, a. tirant sur le violet. որ հարկանէ ի դոյն ծիրանւոյն. ծիր լոյր.

Pavonázzo, *sm. violet*, m. ծիրանագոյն. կապուտակագոյն. գործելի բերեն. ծիր.

Pavoncélla, *sf. vanneau*, m. ծիտ. *Երասիրիկ. եղոյն ծոռոռոռ.

Pavoncéllo, *sm. paonneau*, m. ձագ սիրամարգի. ծոռոռոռ.

Pavóne, *sm. paon*, m. սիրամարգ. ծոռոռ. ծոռոռ գոլոյ.

Pavoneggiáre, *va. orner, parer, embellir.* պճնել. պատճնել. զարդարել. ի-ըելերին. գործոյնք.

Pavoneggiársi, *vp. se pavaner, se carrer. 2. se vanter, se glorifier.* պարծ չրջել. ձանձել. փեթեփեթել. 2. պարծել. ինարաւանալ. պանծալ. ինալոյնքեան. խորհրդանիշ ինալ եալոյնքեան. 2. ինեծոյնք պերեծոյնք. ծոռոռոռ.

Pavonéssa, *sf. paonne*, f. էգ սիրամարգ. գործ ծոռոռ գոլոյ.

Paziénte, *a. patient, tolérant, e. համբերող. ժուժկալ. ոգի. ինեծոյնք. ինեծ. ոգիոյնք. — e. f. patient, qui souffre, malade. 2. (t. di dact.) patient, m. վշտացեալ. հիւանդ. տրտմացեալ. 2. կրող. որ կրէ միայն առանց գործելոյ. գերի էերեծ. ծոռոռ. 2. էերեծ.

Pazienza, *sf. patience*, f. 2. *scapulaire*, m. 3. *sycomore*, m. համբերութիւն. ժուժկալութիւն. ժուժ. 2. հոգեի համդերձ կրօնաւորաց. 3. ժանասիկերի. ոգիոյնք. ինեծոյնք. 2. որ ծոռ ըսուհոյն էէոյնք. 3. ծոռոռ ինեծոյնք ոգիոյնք.

Pazzaccchióne, *sm. fou achevé, un fou à lier*, m.

Pazzáccio, *sm. jeune mauvais. ինեծոյնք. էէոյնք.

Pazzamente, *av. follement. յիմարապէս. ինեծոյնք. գործոյնք. ինեծ. ինեծոյնք ինալ. ինեծոյնք.

Pazzarèllo, *a, s. follet, te. petit fou, tête-folle, f. յոռոռ. յիմար. ծոռոռ. ինեծ ոգիոյնք. ինեծոյնք. ինեծոյնք.

Pazzeggiáre, *vn. extravaguer.* յիմարիլ. յիմարանալ. անխելքնալ։

Pazzerélla, a, *s. tête folle, petit fou.* բանիան. ի-ելք։

Pazzerésco, a, *a. fou, folle. extravagant, e.* անմիտ. ի-միտ. ա-ղեղ. ա-խելք։

Pazzería, *sf. démence, folie,* f. յիմարութիւն. մոլոութիւն. ա-խելքութիւն։

Pazzericcio, a, *a. un peu fou.* բանիան. ի-ելք։

Pazzeróne, *sm. tête folle.* յիմար. ա-խելք։

Pazzescamente, *av. follement.* յիմարութեամբ. ա-խելքի։

Pazzésco, a, *a. insensé, e.* անմիտ. անհանճար. ա-խելք. ա-ճելուկ։

Pazzía, *sf. folie, démence,* f. յիմարութիւն. անմիտութիւն. ա-խելքութիւն. ա-խելքնութիւն։

Pazziáre, *vn. faire des folies.* յիմարիլ. յիմարանալ. ա-խելքնալ։

Pazziúola, *sf. folie, sottise,* f. մոլոութիւն. մոլոութեան իրք. ծ-ի ա-խելքութիւն։

Pázzo, *sm. fou, insensé,* m. *2. stupide, sot, niais, m. 3. furieux, enragé; m. 4. extravagant, singulier,* m. *5. folie,* f. անմիտ. յիմար. անհանճար. *2.* անմիտ. ի-միտ. անխելք. *3.* կատաղի. մոլեկան. մոլեգին. *4.* մոլոութեան. օտար. պղտնդակ. *5.* յիմարութիւն. ա-խելք. ա-ղեղ. *2.* ի-ելք ա-ի-ելը. ա-խել. *3.* ա-ճելուկ. ա-ճելուկութիւն. օ-ճելը։

Pécca, *sf. vice, défaut, m. folie* f. *péché, peccadille, m.* մեղք. նսեմութիւն. նզոհանութիւն. խաղ։

Peccábile, *a. peccable.* մեղանչական. հնարաւոր մեղանչել. ի-մեղանչելի։

Peccadíglio, *sm. peccadille,* f. դղրդն, մեղքիկ. մեղք. ի-մեղիկ ի-հանգ։

Peccaminóso, a, *a. criminel, le.* մեղանչական. յորում մեղք կան. ի-հանգ. ա-ելը։

Peccáre, *vn. pécher. 2.* manquer, faillir. մեղանչել. յանցանել. *2.* սխալել. վրիպել. հնարաւոր է սխալել. ի-հանգ ի-ելը. *2.* ի-ել. ի-ել։

— nella vista, nell' udito, *avoir la vue faible, l'oreille dure.* վրիպել տեսք աչաց, ծանր անկնդրուք. ի-ել ի-ել ակնոցի. ի-ել ա-ել ականջ։

Peccatáccio, *sm. grand péché,* m. մեծ մեղք. ա-ձիր. ի-ել գ-նե-ի ի-հանգ։

Peccáto, *sm. péché,* m. *2. faute,* f. *défaut,* m. *3. compassion, pitié,* f. մեղք. *2.* յանցանք. ի-ելութեամբ. ի-ելութիւն. *3.* գութ. գթութիւն. ա-ելութիւն. ի-հանգ. ճ-նդհ. խաղ. *2.* ի-ել. ի-ել. ա-ել. *3.* ա-ճիր. ի-ելութիւն։

È —, *c'est dommage que ...* մեղք են. պատ է. չէ օգէն. ի-ել ի-ել գալ։

Peccatóre, *sm. pécheur,* m. մեղաւոր. ի-հանգիստ. ի-ելող։

Peccatrice, *sf. pécheresse,* f. *2. courtisane,* f. կին մեղաւոր. *2.* պոռնիկ. ի-հանգիստ գ-ել. *2.* ի-ել։

Peccatúzzo, *sm. faute légere,* f. ի-ելիկ. մեղք. ի-հանգիստ ի-հանգ։

Peccherò, *sm. grande tasse,* f. սաւար մեծ. էյ ի-ել։

Pecchía, *sf. abeille,* f. մեղու. ա-ել։

Pecchiáre, *va. sucer. 2. tringuer.* ծծել. *2.* շատ ըմպել. ծ-ի. *2.* ա-ի (ըէ-ա) խմել։

Pecchióne, *sm. bourdon,* m. բոռ. ի-ել ա-ել։

Péccia, *sf. ventre,* m. որովայն. ի-ել։

Pecciáta, *sf. coup de pied dans le ventre,* m. հարուած յորովայնն. ի-ել ի-ել։

Peccióne, a. *ventru, e.* որով որովայնն մեծ է. յոյժ. ա-ի-ել ի-ել ի-ել։

Pece, *sf. poix,* f. *résine,* f. յոյն. ծ-ի. *2.* ա-ել. ծ-ի ի-ել։

Pecióso, a, *a. barbouillé de poix.* պատեալ. շաղախեալ ծ-ի-ով. ի-ել ի-ել։

Pecora, *sf. brebis,* f. *2. sot, niais,* m. *bête,* f. ոչխար. օր. մատ. պարտեզ. *2.* պրաստ. անմիտ. ի-ել. ի-ել. *2.* հա. ի-ել։

Pecoráccia, *sf. vilaine brebis,* f. *2. grosse pécore,* f. ոչխար յոռի. *2.* անմիտ. ի-ան. ի-ան. *2.* ի-ել ի-ել։

Pecoraggine, *sf. stupidité,* f. անմտութիւն. ի-անդրանութիւն. ա-ճելութիւն. ի-ել ի-ել։

Pecorájo, a, *s. berger, e.* հովիւ. հաստատ. հաստատ. ի-ել։

Pecoráre, *vn. bêler. 2. chanter sans grâce.* բառաչել. * մոլել. *2.* երգել անշնորհ. ա-ել ի-ել. *2.* ի-ել ի-ել ի-ել. ի-ել։

Pecoréccio, *sm. confusion,* f. չիմացութիւն. ի-ել։

Pecorélla, *sf. brebis,* f. ոչխարիկ. մատ. ի-ել. ի-ել ի-ել։

Pecorile, *sm. bergerie,* f. *bercail,* m. գառիճ ոչխարաց. մանրաւանդ. գոմ. ի-ել։

Pecorino, *sm. agneau,* m. *2. crotlin de brebis,* m. որովայն գառն. *2.* ոչխարաց ոչխարի. (երէ) ի-ել. *2.* ի-ել ի-ել։

— a, *a. de brebis. 2.* ilg. *stupide, sot, te.* ոչխարի. ոչխարենի. օրէնի. *2.* ի-անդրանութիւն. ի-ել ի-ել. *2.* ի-ել ի-ել։

Pecoróne, *sm. pécore,* f. *stupide.* գթասիրտ. հովիւ. ա-ել։

Entrar nel —, *s'entéter.* յամառել. ի-ել ի-ել։

Pecuária, *sf. art d'élever les bêtes à laine,* m. արուեստ բազմութեան գրեղեաց անասնոց. ի-ել ի-ել ի-ել ի-ել։

Peculáto, *sm. péculat,* m. գողութիւն ի հասարակաց գանձուէ. ա-ել ի-ել։

Peculiáre, a. *particulier, spécial, e.* սեպհական. առանձնական. մասնաւոր. գ-ել ի-ել. ի-ել ի-ել։

Pecúlio, *sm. troupeau,* m. *2. pécule,* m. հօտ. ոչխարաց. *2.* սեպհական ինչք որպէս կամ գերդաս. ոչխար. առաջանալ ինչք. ի-ել. *2.* ի-ել ի-ել. ի-ել։

Pecúnia, *sf. argent,* m. *monnaie,* f. արծաթ. դրամ. դահեկան. գանձ. կարասի. ա-ել. ի-ել։

Pecuniāle, } *a. pécuniaire.* դրամական. արժ.
Pecuniārio, a, } ֆական. հետևյալ. գումար:
Pecuniōso, a, *a. riche, pécunieux, se.* մեծ հարուստ. ընչացաղց. հալած·
Pedaggière, *sm. péager,* m. բաժանական· գանձիչ·
Pedāggio, *sm. péage,* m. բաժ անգիր· սահ· գանձ· կետ ևս հետևյալ·
Pedāgna, *sf.* } *pédagne,* f. հեղուկի սակ
Pedagnône, *sm.* } հատ ավազաց (է գաղձաց· մեծ հատուկ)· ֆոլտերբոլ ոտի ոտիկներ· ոտիկներ·
Pedagnuólo, a, *a. coupé du pied de l'arbre.* հատված է ծոց հատուկ· արմից ոտքերն ոտնատեղ· ոտիկներ· ոտիկներ·
Pedagogía, *sf. instruction des enfants, pédagogie,* f. դաստիարակություն. կրթություն. ֆեղուքեր· ըստ ոտիկներ·
Pedagógico, a, *a. pédagogique.* վարդապետական. դաստիարակի· ֆեղուքական·
Pedagógo, *sm. pédagogue,* m. *2. guide, conducteur,* m. ուսուցիչ· վարդապետ· դաստիարակ· *2.* առաջնորդ· վարիչ· ֆեղուկ· գ· ոտ· լիմ· *2.* ֆեղուքական·
Pedāle, *sm. tige d'un arbre,* f. *2. tire-pied,* m. *3. manche,* m. *արմ·* բաժ հատ· *2.* փոկ ոտիկ կարասակաց· *3.* մեջ ոտ· ոտիկներ· ֆոտերբոլ· *2.* ֆոտերբոլ· ֆոտերբոլ· *3.* ոտ·
— d' organo, *pédale,* f. մեծ փող փան. դասի զոր ոտիկ հարկաներ· ոտնակով ոտիկներ· ոտիկներ·
Pedāna, *sf. marche-pied,* m. դասատեղան ոտից կառափարներ· ոտրոտիների ոտ· ֆոտ· ֆեղուկ· *2.* ֆոտերբոլ·
Pedānte, *sm. pédant,* m. դասատեղ վարդապետ· դասախոսական ոտիկ· ոտիկատ· ֆեղուկ ֆեղուկ· ֆեղուկ ֆոտերբոլ·
Dar nel —, *faire le pédant, pédanter.* վարդապետի ֆեղուկ անել· ֆեղուկ ֆոտերբոլ·
Pedanteria, *sf. pédanterie,* f. վարդապետական պարծան· ոտիկատիճին· հատուկ գրասիճան հրքեն վարդապետի· ֆոտերբոլ ֆոտերբոլ· ֆեղուկ ֆեղուկ·
Pedantescamente, *av. pédantesquement, scholastiquement.* վարդապետի ֆեղուկ անել· *2.* ֆոտերբոլ ֆոտերբոլ· ֆեղուկ ֆոտերբոլ·
Pedantesco, a, *a. pédantesque.* ոտիկատական· վարդապետի պատճառով· ֆեղուկ ֆոտերբոլ· ֆոտերբոլ·
Pedantúccio, } *sm. magister, petit pédant,* m.
Pedantúzzo, } ղպղկ· գծուծ վարդապետ· ոտիկ ֆոտ·
Pedāta, *sf. vestige,* m. *trace,* f. *2. coup de pied,* m. հետիդ· ֆեղուկ· *2.* արագերեն հետքատեղ ոտից· ֆեղուկ ֆոտերբոլ· *2.* ոտ· ֆոտերբոլ· ֆեղուկ·
Pedéstre, *a. pieton, ne. qui va à pied. 2. fig. bas, se. commun, e.* հետիոտ· հետևակ· *2.* անարգ· հասարակաց· ըստ· ֆեղուկ· ֆոտերբոլ· *2.* գյուղացի· ֆոտ·
Pedicciuólo, *sm. pédoncule, pédicule,* m. ցօղուն· կոճուն· (ծղկի) ոտիկ·
Pedicello, *sm. citron,* m. արգի փոքրիկ պեռուն· ֆոտերբոլ·
Pediculáre, *a. pédiculaire.* ոջլոց (սիտ)· ֆեղուկ (ոտիկ)·
Pedignone, *sm. engelure,* f. *gonflement des pieds, piedmalade* (*chevaux*) է գրասկաբանքի ոտիկ· *2. blessure.* ֆոտերբոլ ֆեղուկ· ոտ· ֆոտերբոլ· ֆեղուկ·
Pedina, *sf. pion,* m. *2. dame,* f. *(au jeu). 3. femme du commun,* f. ծաղրագրեն գարշոց ոտիկ ավազի հատուկ· *2.* ղոյլոցական գար յատկանի հատուկ· *3.* ֆեղուկ ոտիկ· ֆեղուկ· ֆոտերբոլ·
Pedino, *sm. petit pied,* m. *2. mesure,* f. փոքրիկ ոտ· ոտիկի· ֆեղուկ· ոտ·
Pédo, *sm. houlette,* f. ցօղ· ֆեղուկ· ֆեղուկ·
Pedóna, *sf. pion,* m. ծաղրագրեն գարշոց ոտիկ հատուկ· ֆեղուկ·
Pedonaggio, *sm.* } *infanterie,* f. հետևակա·
Pedonāglia, *sf.* } ղզր· հետևակ· ֆոտ· ֆեղուկ ոտիկ·
Pedone, *sm. soldat à pied, fantassin,* m. *2. pieton.* m. հետևակ զինուոր· *2.* հետևակ· որ հետոտուս գնայ· ֆոտ· ֆեղուկ ֆեղուկ· *2.* ֆոտերբոլ ֆեղուկ· ֆոտերբոլ· *3. v.* Pedale. *4. v.* Pedo.
Pedotto, } *sm. pilote, guide,* m. ուղղիչ· նաւավար·
Pedòtta, } պետ նաւավարդ· ըհչի· ֆոտերբոլ·
Pedovare, *vn. marcher à pied.* երթալ հետ· ֆոտ· ֆեղուկ·
Peducció, *sm. pied de mouton, de porc, etc.* m. *2. corbeau,* m. *console,* f. *2.* պատանդան· մեջի կամարաց· ֆոտ· *2.* ֆոտերբոլ·
Pedúle, *sm. chausson,* m. *semelle de bas,* f. ներքոյ գանդագործին· ըշոտ ֆոտերբոլ·
Pedúncolo, *sm. pédoncule,* m. ցօղուն· կոճուն· (ծղկի) ոտիկ·
Pegaso, *sm. pégase,* m. պեգասոս (ասուցաւոն)· ֆեղուկոտ· ոտիկ·
Peggio, *a. pire, plus mauvais.* վատագոյ· չարագոյն· յատկապես· ֆոտերբոլ ոտիկ·
— *av, pis, pire, tant mieux.* ֆոտ ֆեղուկ·
Di male in —, *de pis en pis.* ի չարէ առ վատագոյն· ֆոտերբոլ ոտիկ·
Al — de' peggi, *au pis aller.* պարզ եւ լիներիր· գինչ եւ գոյնիցի· ոչ ըստ ոտ· ֆոտերբոլ· ֆեղուկ ոտ·
Peggioramènto, *sm. augmentation de mal, f. empirement,* m. յատկապես չարագոյ· յաղագոյն լինել· ֆոտ· ֆեղուկ· ֆոտերբոլ ոտ· ֆոտ·
Peggiorāre, *va. rendre pire, empirer.* յոտ· ֆոտ· ֆեղուկ· ֆոտերբոլ ոտիկ·
— *vn. devenir pire.* յոտանալ· չար եւս լինել· գայանալ· ֆոտերբոլ· ֆոտ· ֆեղուկ· ֆոտերբոլ· ֆեղուկ·
Peggiorativo, a, *a. qui empire, qui est propre à rendre pire.* յոտացուցիչ· որ չար եւս առնէ· ֆոտերբոլ ֆոտերբոլ·
Peggiore, *a. pire, plus mauvais, méchant, e.* վատագ· վատ ագոյն· չարագոյն· յոտագոյն· ֆոտերբոլ· ֆոտ· ֆեղուկ·
Il —, *sm. le pire,* m. չարն· վատնարն· յոտին· ֆոտերբոլ·

Peggloրménte, *av. pis, pire.* յոռագոյն օրինակաւ. յաղագս եւս. գաճա պեղծեր:

Pégno, *sm.* gage, m. 2. chose chere, précieuse, f. 3. enfant, m. գրաւ. գրաւական. առՀաւատացեալ. 2. սիրելի, ցանկալի, ազնուական ընկ. 3. մանուկ. զգայ. բեկոն. կերպ. ընտանի. 2. սիրելի

ին. 6. *Համակ. ածք.* Ինչ. *Ելլ.* 2. (*չգէտ*) *Ինչնչէ.* 3. *Խորէն.* 4. *Հաւ.* *Ուղիներ.* 5. *Ա.* *ապահէն.* 6. *Խալ.* *Լալ.*

A —, *précisément, tout juste.* *անվրէպ.* *անշուշտ.* *ուս ուշադրու.* *լաբորատոր.*

— dell'acqua, *fil, surface de l'eau.* *երեսք, միանդամ ջագրդ.* *ուս Ինչնչէ.*

Pelolino, *sm. poil très-fin,* m. *մազ նազբ. նմին Ելլ.*

Pelóne, *sm. gros poil,* m. *մազ առուար, խուս. ծուռ Ելլ.*

Pelosella, *sf. piloselle,* f. *առէտին. առնիկ ինչ այր ինա. Ին ածիւք. ածր ուշ Ինչնչէ Ֆիտան.*

Pelosità, *sf. épaisseur de poil,* f. *ինաստութին լինել. ինաստութիւն. Ինչնչէ-նչէ.*

Peloso, a, *a. velu, poilu, e. ինաստութին ածգեղ. Ձարի. Ինչնչէ. Ելլ.*

Pietà, carità pelosa, *piété intéressée.* *գութ չահասիրական. Ինչնչէ նչէ.* *Ելլ.*

Pelta, *sf. pelte,* f. *ասպարակի. վահանակ. նուն նչէնչէ ածր ուշ ինչնչէ ծուլ.*

Peltrato, a, *a. étamé, e. օճեալ ասպատ. Ելլ.*

Peltro, *sm. étain raffiné,* m. *ասպ գտեալ. Ելլ. օլ. Ելլ.*

Peluria, *sf. poil follet, duvet,* m. *մազ ապատանդ. Ձազբ. մազր փետաբր. ասլ Ինչնչէ. ինչնչէ Ինչ.*

Peluzzo, *sm. duvet,* m. 2. *sorte de peluche.* *մազ ապատանդ. մազր փետաբր.* 2. *ազ. նին. ասուի փղրձեասպի. ասլ Ինչնչէ.* 2. *ածր ուշ նչէ Փիլոշենայ ստէ.*

Pena, *sf. peine,* f. *պատիժ. պատասխան.* 2. *վիշտ. ապատասպանք. անձկութիւն.* 3. *Հոգաբարձութիւն. ազնատութիւն.* 4. *ցաւ. Ինչ. ապ-նչէ-նչէ.* 2. *Ինչ. Ելլ.* 3. *նչէ-ինչէ.* 4. *ապ.*

A —, a gran —, *difficilement, à peine.* *գժապատ. Ձագիւ. Ին-ինչելլ. Ին-ն Ելլ.*

Portar la —, *porter la peine.* *կրել զապատիժ պատասխանին. վրէժն լուծանել. Ինչ. ինչէ Ելլ-նչէ.*

Penace, a. *affligeant, e. Ձեղիչ. Ծանր. Ելլ-ի Ելլ-ին. նչէնչէ-ին.*

Penale, a. *penal, e. պատժական. պատասխանի. Ինչ.*

Penalità, *sf. peine,* f. *պատիժ. Ինչ.*

Penalmente, *av. sous peine, avec peine.* *պատժով. ապատնապատ պատասխանի. ապ-Ելլ Ելլ. Ինչ. Ելլ-ին-նչէ.*

Penanza, *sf. peine, douleur,* f. *ցաւ. վիշտ. ինչ-ի.*

Penare, *va. tourmenter, punir.* *պատժել. տանջել. Ինչ. Ելլ. Ելլ-ին Ելլ-ին.*

— *vn. s'efforcer, souffrir.* 2. *tarder.* *Ձգտել. ապատ լինել. ապատաբել. տատանել.* 2. *յամել. նչէնչէ Ելլ-ին. նչէ-նչէ.* 2. *Ին-ին-նչէ.*

Penati, *sm. pl. pénates,* m. pl. *Ելլ-ապատ. առանին դիր. ծմար. Ելլ. ապ-Ելլ-Ելլ-ի.*

Pendáglia, *sf.* } *chose pendante, à laquelle*
Pendáglio, *sm.* } *on peut suspendre une autre.* 2. *pente, f. լար կախեալ. ինչ մի կախապատ.* 2. *Ձագբ, գարգ լարբի գձեզապատ մանձագ. ապ-Ելլ. Ֆաւ-Ելլ-ին Ելլ-ին.* 2. *Ձ-ծ-ինչ-ին Ելլ-ին-նչէնչէ ապ-ին.*

Pendagli, *ceinturon, m. կամար, գօտի սպ. Ելլ-ին գապ-Ելլ.*

Pendente, *sm. penchant,* m. 2. *pendant d'oreilles,* m. *գաս. ի վայր. գաս. ի Ելլ-ի.* 2. *գինի. գարշապատ Ձանգ. Ելլ-ի.* 2. *ին-ին.*

— *a. pendant, suspendu, e.* 2. *dérivant, dépendant, e.* 3. *en suspens.* *կախեալ. կախապատ.* 2. *բղխեալ. ապ կախեալ կապ.* 3. *երկապատին. ոչ Ձատեալ. ապ-Ելլ Ելլ.* 2. *ապ ծրագ ծրագ-Ելլ. ապ-Ելլ-ին.* 3. *Ելլ-ապ-Ելլ-ի. Ելլ-ին Ելլ-ին.*

Pendentemente, *av. en pente.* *գաս. ի վայր.* *գապատ. Խոնաբ. ապ-Ելլ.*

Pendenza, *sf. penchant,* m. *գաս. ի վայր.* 2. *յօժարութիւն. միտութիւն. Ելլ-ի.* 2. *Ելլ.*

Pendere, *vn. être suspendu, pendu.* 2. *pencher, être incliné.* 3. *tirer sur, pencher à.* 4. *être indécis.* 5. *dépendre.* *կախել. կախեալ ի կախապանի կապ.* 2. *միտել. Ձաղել. յօժարել.* 3. *միթնալ. Ձարիանել (ի գոյն ինչ).* 4. *գրաստանել, անչալ, երկապատան լինել.* 5. *կախեալ կալ. բղխել. յանել լինել. ապ-Ելլ-ին. ապ-Ելլ. Ֆաւ-Ելլ-ին ծրագ.* 2. *Խելբ-ին. Ելլ Ելլ-ին.* 3. *(ապ բերել) ապ-ին. 4. ապ-Ելլ-ին-Ելլ. Ելլ-ապ-Ելլ. ապ-Ելլ-ին ծրագ.* 5. *ապ ծրագ. գապ-Ելլ ծրագ.*

— dalla bocca d'alcuno, *être attentif aux paroles de qn. յանձնիս կալ. միտ գնել. ապ-ին ծրագ. Ձինին Ֆծնին.*

Pendévole, *a. pendant, e. կախեալ. կախապանաւոր. ապ-Ելլ.*

Pendice, *sf. côte, penchant d'une montagne.* *գաս. ի վայր. Խոնի. Ելլ.*

Pendio, *sm. pente,* f. *penchant,* m. *գաս. ի Ելլ-ի. Խոնի.*

Péndolo, *sm. pendule,* m. 2. *pendule,* f. *կլոց.* * *Ձնճամակ.* * *Ձամբոց.* 2. *ժամացոյց կլոցապատ. ապ-Ելլ-ին. Ֆամապատ.* 2. *Ֆ-ապ-Ելլ-ապ ապ-ին.*

— *a, a. pendant, e. qui pend.* *կախեալ. կախապանաւոր. ապ-Ելլ.*

Pendolone, *a. suspendu, e. կախեալ. ապ-Ելլ.*

Pendúto, a, *a. attaché en l'air, pendu, e.* *կախեալ. կախապանաւոր. ապ-Ելլ. ապ-Ելլ. Ֆաւ-Ելլ-ին.*

Penerata, *sf.* } *peigne d'une étoffe, ce qui*
Pénero, *sm.* } *reste sans être tissu.* *ապ-ին. յանձնեալ մասն ասուիկին. ապ-Ելլ ապ-ին ապ-ապ-ին Ելլ-ին.*

Penetrabile, *a. pénétrable.* 2. *pénétrant, e.* *ընդ ոչ մարի է Ֆաւ անցանել. ընդ-ապ-նչէ. Ելլ-ին. լայն.* * *Ֆաւանցանական.* 2. *ոչ Ֆաւ անցանէ. Ֆաւանցանող. միմտաբեր. ապ-ող. Ելլ-ին. Ելլ-ին ապ-ապ-ին. Ելլ-ին Ելլ-ին Ելլ-ապ.* 2. *Ֆ-ին. Ելլ-ին. Ելլ-ապ-ին.*

Penetrabilità, *sf. pénétrabilité,* f. *ընդ-ապ-նչէ լինել. կանգնչէին.* * *Ֆաւանցնելիս Ֆաւ Ֆաւին. Ելլ-ին Ելլ-ին. Ելլ-ին-Ելլ-ին.*

Penetragione, *v.* Penetrazione.

Penetrále, *sm. le fond d'une maison, le lieu le plus retiré d'un temple.* *յատնապատ տան. Ձեղբին կողմն, ապ-ց կողմն տաճարի. Ելլ Ելլ. ապ-ապ Ելլ-ապ. Ելլ-Ելլ-ին-Ելլ-ին.*

Penetramento, *sm.* } *v.* Penetrazione.
Penetranza, *sf.* }

Penetráre, *va. pénetrer. 3. approfondir.* Թափանցանել. ընդհանրանալ. խորհրդանալ. * Խափանցնել. 2. Հասասատակ ձեռք. մաքնել կալ. * ապդորել. 3. խելամտալ, Հասս. լրանել. կերպե. կեղծե. ուս. Ինչ. Ռեսեռե Ինչե. 2. (Ենթա.) ներս. 3. Հասուցե չլինե.

Penetrativo, *a, a. pénétrant, e.* ընդհանրող. ասասիչ. ազդող. 2. խորագետ. հմրամիտ. կեղծ. ներսին. ներսին. ուս. 2. ուս. Ինչ. Ռեսեռե. Ինչե.

Penetrazione, *sf. pénétration,* f. 2. *sagacité,* f. Թափանցանել. ազդելը. ընդհանրելին. 2. Կորովամիտութիւն մտաց. կեղծ. կերպե. Ռեսեռե. Ռեսեռե. 2. ներսեռե. կեղծեռե.

Penetrevole, a. *intelligent, e. apuisant.* Հասնող. ներսեռելի.

Penetrevolmente, *av. avec pénétration.* Թափանցելով. ի խորս մտաց. կեղծեռե. կերեռե. Ռեսեռե. Ռեսեռե.

Penisola, *sf. péninsule, presqu'île,* f. գամա կղզի. Թերի կղզի. Ինչեկեռե.

Penitènte, *a. pénitent, e.* ապաշխարող. զղջացող. 2. ապաշխարող. զղջի խոստովանութիւն. 3. բարեպաշտօն. Ռեկեռեռե. Ռեկեռե. ներսեռե. 2. Ի Հոգևորականե ներսե ի խոր ներսե. կեղծե կերեռե. 3. ընծա.

Penitenza, *sf. pénitence,* f. 2. *le sacrement de la pénitence,* m. 3. *contrition,* f. 4. *repentir,* m. 5. *punition,* f. *châtiment,* m. 6. *mortification,* f. ապաշխարեմիտութիւն. ապաշնանք. Հասուցուցիչ մեղաց. 2. խորհրդ ապաշխարեմիտութեան. խոստովանեմիտութիւն. 3. զղջումն. 4. զղջումն. զեղջ. սպրմանք. 5. ապաշխարեմիտութիւն. պատիժ. պատասխանատուութեան. 6. Տկնամեմիտութիւն. մեռուցուցիչ ճշտութեան. ներս. ուս. 2. ուսերի ներսեռե. 3. Ռեկեռե. ներսեռե. 4. կեղծեռե ուս. Ռեսեռե. 5. ներս. կեռեռե. 6. ուս. Ռեսեռե. ներսեռե.

Penitenziáre, *va. imposer une pénitence.* դնել ի վերայ ապաշխարեմիտութեան, պատիժ. ներս. Ինչեռե.

Penitenziário, *s. sm. pénitencier,* m. Հոգի

Penitenziére, *s. f. pénitencerie,* f. ապաշխարեմիտեան. Ռեսեռեռե.

Penitenzieria, *sf. pénitencerie,* f. պալատն ևս կամար երկրորդ ապաշխարեմիտեան (ի Հռոմի). ներսեռեռե ներսեռեռե. Հասուցե.

Penitenziúccia, *sf. légère pénitence,* f. Թեթև. ապաշխարեմիտութիւն. դրդմն պատիժ. ներսեռեռե ներսեռեռ ներս ուս. ներսեռեռե. ներս. ներսեռե.

Penna, *sf. plume,* f. 3. *sommet, m. cime,* f. 4. *panne,* f. փետուր. Ռեսե. 2. դրիչ. 3. գագաթն. գլուխ. 4. ասպետական կոպիտ զինուց. ներս. Ռեսեռ. 2. ներսեռ. 3. ուս. Ռեսեռե. 4. ներսեռեռ ներսեռ ներսեռե.

Dar di —, *rayer, effacer.* եղծանել, ջնջել գրիչս. ներսեռե ուսերե.

A —, *manuscrit.* Ձեռագիր. ել. ներսեռե.

Pennacchiera, *sf. panache,* m. գաղտնաման ապատ. ուսերե.

Pennácchio, *sm. plumet,* m. *crête,* f. գաղտնաման. վրայ պատե. փետուրք. ուսերե. ներս.

Pennajuólo, *sm. écritoire,* f. 2. *plumassier,* m. տեսի գրչաց. 2. Վաճառական գրչաց. ներսեռ. 2. ներսեռեռ.

Pennamátita, *sf. duvet, poil follet,* m. փափուկ. Ռեզերեն փետուր. մազ ազատամազ. ներս ներս.

Pennata, *sf. une plumée,* f. Թափաղ գրչատ. մրոյ. ներ ներսեռեռեռ.

Pennato, *sm. serpe, hachette,* f. յատուկ մանդատական. գործ ներսեռե.

— *a, a. qui a des plumes.* փետրալից. ներս.

Pennecchio, *sm. quenouillée,* f. *sup* մրոյ ազելական. Ռեսեռ իրոյ մրոյ. ուսերե ներսեռե.

Pennellare, *va. peindre.* Նկարել. Ռեսեռներ.

Pennellata, *sf. coup de pinceau, m.* գրոշ.

Pennellatúra, *sf. le pinceau, m.* Ռեսեռ. ներսեռեռեռ ներսե. ներսեռ.

Pennelleggiare, *va. peindre.* Նկարել. Ռեսեռ ներսեռ.

Pennello, *sm. pinceau, m. 2. banderole,* f. 3. *empennelle,* f. Նկարիչ. Ռեսերեռ գրիչ. * վրձին. 2. գրաշ ի ծայ Նկարի. 3. խալիսեռ գոր սպիտեն ասպիղ կողմանէ. Ռեսեռ խարտիեռ. ներսեռ. Ռեսեռեռ ներսեռ. ներսեռ. 2. ներսեռ ուսերեռեռ ներսեռ. 3. ներսեռ ներսեռ ուսերեռեռ ներսեռեռեռ ներսեռ. ներսեռ.

Pennetta, *sf. petite plume,* f. 2. *nageoire,* f. փոքրիկ. մանր փետուր. 2. Թևիք ձկանց. ներսեռեռեռ. 2. ուսեռ ներսեռեռ.

Pennino, *sm. aigrette,* f. գաղտնամոյ. ակա. Ռանաց պատիւ. գլխոյ կանանց. ներսեռեռ. ուսերեռ.

Pennito, *sm. sucre d'orge, m.* խիտ ի գարոյ եւ ի չաքարէ. ներսեռ ներսե ուսեռ ուսերեռեռ ներսեռեռեռ.

Pennóne, *sm. pennon, étendard, m. enseigne, bannière,* f. գրաշ. Նշան. գործ.

Pennoniére, *sm. porte-enseigne, m.* գրաշչաիր. Նշանակիր. գործներ.

Pennoso, *a, a. couvert de plumes.* փետրաթաղ. ներսեռ.

Pennúto, *s.* Հոգի. լի փետրոյք. ներսեռ.

Penómbra, *sf. penombre,* f. Ռուսաթեալ աստեղ. լոյս ոստաց ի խաւարային գիսաստղ. Թերի աստեղ. ներսեռեռեռ ներսեռեռ.

Penosamente, *av. péniblement.* դժուարաբար. բազում աշխատեմիտեամբ. կեռեռ ներսեռեռ ներսեռ.

Penóso, *a, a. pénible, rude, difficile.* դժուարին. խիստ. դժնդակ. կեռեռ. ներսեռեռ. ներսեռեռ.

Pensagióne, *sf.* Ի*pensée, idée,* f. խորհուրդ.

Pensamento, *sm.* Տմտածեմիտիւն. ներսեռեռեռեռ. ներս.

Pensare, *va. penser, rêver, réfléchir. 2. croire, s'imaginer. 3. déterminer, arrêter. 4. desirer, avoir envie. 5. méditer. 6. penser, songer.* խորհել. խոկալ. գմտալ. ածել. 2. Տանգիել. Տայտնել. Ինդրել ի մտաս. 3. Տատատանել. դնել ի մտի. 4. ցանկալ. 5. խորհել գնդհատապագ. 6. փոյթ ի մտի ունել. ներսեռեռեռ. ներս. ներսեռեռեռ. 2. ներս. ներսեռեռեռ. 3. ներս ներսեռեռ. ներսեռեռ. 4. ուսերեռեռեռ. 5. ներսեռեռեռ ներսեռ. 6. ներսեռեռ ներսեռեռեռ.

Pensata, *sf.* pensée, f. մտածումներ. գ-ել-ուածք։
Per la non —, *tout-à-coup, à l'improviste.* յայտնապէս. յանկարծակի. ը-ղ-ելոյն։

Pensatamente, *av.* expres. խորհրդով. կամաւ. հ-ա-ւոտ-ե-լ. գ-ու-մ-ով։

Pensatojo, a. *qui donne à penser.* մտպդոյց. որ ապ հոգալ. որ հոգ ի միտ արկանէ. գ-ու-ա-կ-ե-լ. է-ու-ը վէրին։
Metter, entrar nel —, *donner à penser, concevoir des soupçons.* հոգ արկանել ի միտ. մտացոյց առնել. հոգալ. տատանեցուցանել. գ-ու-ա-կ-ե-լ-ը ղ-ու-ճ-ը. ե-ը-ե-ը-ե-լ-ը ը-ր-ո-ւ։

Pensatore, *sm.* penseur, m. *qui réfléchit.* որ խորհի. մտաքորշ. ե-ր-ը ի-ր-ե-ն։

Pensevole (non), a. *imprévu, inattendu, e.* յանկարծակեաց. անյուսական. ը-ղ-ե-լ. ի-ա-ւ-ե-ա։

Pensierato, a, *a.* pensif, ve. rêveur, se. մտաքորշ. հոգած. գ-ու-ա-կ-ե-լ-ի. գ-ր-ի-ե-ա-ե-ր։

Pensiere,) *sm.* pensée, f. 2. inquiétude, f. sou-
Pensiero,) ci, m. 3. sollicitude, f. soin, m. 4. dessein, projet, m. խորհուրդ. մտածութիւն. խոկութիւն. 2. տատանմամբ մտածութիւն. 3. խնամք. հոգատարութիւն. 4. միտք. դիտաւորութիւն. գ-ու-ա-կ-ո-ւ-թ-ի-ւն. գ-ի-ր. ի-ի-ր-ա-ւ-ո-ր-ո-ւ-թ-ի-ւն. 2. է-ու-ը. ի-ա-ա։ 3. է-ու-ը-ա-ն-ք. 4. գ-ր-ա-ւ-ո-ր-ո-ւ-թ-ի-ւն։

Pensieroso, a, *a.* rêveur, se. pensif, ve. հոգած. մտաքորշ. գ-ու-ա-կ-ե-լ-ի. գ-ր-ի-ե-ա-ե-ր։

Pensile, *a.* suspendu, e. կախեալ. կախազարդ։ ը-ղ-ե-լ. ի-ա-ւ-ե-ա։

Pensionario, *sm.* pensionnaire, m. 3. tributaire, m. առնիկաւոր. * Տաճկաստան. 2. որ ապ ապ. հաս բերէ. վարձաւոր. * Տաճկաստան. 3. Հարկատու. ի-ւ-ր-ե-ի ա-ղ-ո-ւ-ի։ 2. ա-ղ-ե-ւ. ի-ե-ւ-ե-ի վ-ե-ր-ի. ի-ի-ե-ի ի-ն-ի-ի-ա-ե-ր ա-ղ-ե-ւ-ո-վ։ 3. ի-ա-ր-ե-ի-ա-ղ-ո-ւ։

Pensione, *sf.* pension, f. *tribut.* առնիկ. Տաճկաստան. * Տաճկի. 2. ապ. Տարի մի վերայ երիվերական քաղիք. ի-ւ-ր-ե-ի. վ-ե-ր-ի-ի-ի։ ի-ե-ւ-ե-ի. ա-ղ-ե-ւ. 2. (ե-ի-ր-ի ա-ղ-ե-ւ ի-ա-ե-ր-ի-ի ղ-ո-ե-ի-ա-ե-ր) վ-ե-ր-ի. ա-ղ-ե-ւ։

Pensóso, a, *a.* pensif, ve. sombre. մտաքորշ. բացակոյս. գ-ու-ա-կ-ե-լ. ի-ա-ե-լ։

Pentácolo, *sm.* talisman, m. գրաւականի բժշկեր. հ-ա-ն-ի։

Pentaedro, *sm.* pentaèdre, m. Հինգանիստ. ղ-ե-լ ի-ա-ր-ե-լ-ե. ղ-ե-լ ի-ե-ա-ե-լ-ե։

Pentagono, *sm.* pentagone, m. Հինգանիւն. ղ-ե-լ գ-ու-ե-ի-ի ե-ի-ե-լ. գ-ի-ա-ի-ա-ե-ր։

Pentamétro, *sm.* pentamètre, m. Հինգաստի (ե-ր-ա)։ (ե-ա-ի-ա-ե-ի) ի-ե-ի-ի-ե-ա-ե-ր։

Pentateuco, *sm.* pentateuque, m. մոմխանան Հինգ գրոցն ի-ի-ր-ի-ա-ղ-ո-ւ-ի։ * Տեպատասանան. ի-ի-ե-ա-ե-ր։

Pentecóste, *sf.* pentecôte, f. պենտակոստէ. գալստեան Հոգւոյն պրգոյ։ * Հոգեգալստեան. ե-ա-ե-ր գ-ր-ա-ե-ր. ի-ի-ե-ի-ե-ի-ե-ր։

Pentimento, *sm.* repentir, regret, m. զեղջ առբենից. ի-ի-ե-ի-ե-ի-ե-ր։

Pentirsi, *vp.* changer d'avis. 2. se repentir. չղթել գմտս. 2. զղջանալ. ապաշխել. առբենալ. Հ-ա-ի-ե-ի. 2. ի-ի-ե-ի ի-ի-ե-ի. ի-ի-ե-ա-ե. Հ-ա-ի-ի-ե-ի-ե-ի։

Pentíto, a, *a.* repentant, repenti, e. զղջացեալ. ի-ի-ե-ի-ե-ի։

Péntola, *sf.*) pot, m. marmite, f. պղպեղ.) *sm.* Խնդի. ի-ե-ի-ե-ի։

Pentolaccia, *sf.* gros vilain pot, m. պղպեղ յոռի. ե-ի-ա-ի ի-ե-ի-ե-ի։

Pentolájo,) *sm.* potier de terre, m. ղրաւոր.

Pentolaro,) *sfam.* որ պատրաստ. խեցագործ. ի-ե-ի-ե-ի-ե-ի։

Pentolata, *sf.* un coup de pot, m. Տարուած պղպեղ. ի-ե-ի-ե ի-ե-ի ա-ղ-ի-ե։

Pentolétta, *sf.* (petit pot, m. պղտակի. պղպեղ

Pentolino, *sm.*) փոքրիկ ի-ե-ի-ե-ի-ե-ի։

Pentolone, *sm.* grand pot, m. 2. fig. sot, lourdaud, m. պղպեղաքար. պղպեղ մեծ. 2. անմիտ. պ-ղ-պ-ե-ղ ի-ե-ի-ե-ի. 2. ա-ն-ի-ի-ի։

Pentúto, a, *a.* repentant, e. զղջացեալ. ի-ի-ե-ի-ե-ի։

Penultimo, a, *a.* avant-dernier, e. pénultième. երկրորդն ի վերջին. ա-ա-ի-ե-ի-ի վ-ե-ր-ջ-ի-ն։ * վերջինէն ետ. ե-ա-ի-ե-ա. ի-ա-ա-ի-ե-ի-ա-ե-ր։

Penúria, *sf.* pénurie, f. չգաւառութիւն. կարաւառնութիւն. նուազութիւն. ի-ե-ի-ե-ի. ի-ե-ի-ե-ի. ա-ա-ա-ի-ե-ա։

Penuriare, *vn.* être en disette. չգաւարել. նեղել ի սակս. ի-ե-ի-ե-ի. ի-ա-ա-ի-ա-ե ի-ե-ի-ե-ի։

Penurióso, a, *a.* nécessiteux, se. կարաւառ. չգաւար. ի-ի-ա-ա-ե-ա. գ-ի-ա-ի-ե-ի։

Penzigliáre,) *vn.* pendiller, être suspendu.

Penzolare,) կախեալ կալ. յարձակս կախել. ա-ա-ե-ի-ե. ի-ա-ա-ի-ե-ի-ե ի-ա-ե-ի-ե-ի։

Penzolo, a, *a.* pendant, e. կախեալ. կախազարդ. ի-ա-ա-ի-ե-ի. ա-ա-ի-ե-ի։
— *sm.* moissine, f. 2. bouquet, grappe de fruits suspendue au plancher. ողկոյզ խաղողոյ. միրգ կախազարդաս. ա-ի-ե-ի. ի-ա-ա-ի, գ-ի-ե ի-ի-ե-ի-ի։

Penzolóne, *sm.* grosse grappe, f. ողկոյզ մեծ. ի-ի-ե ի-ի-ե-ի։
—) *av.* pendant կախազարդաս. յար-

Penzolóni,) *sfam.* կախեալ. ի-ա-ա-ի-ե-ի-ե-ի։

Peónia, *sf.* pivoine, f. Տատասուկ. ա-ե ի-ա-ե-ա-ե։

Pepajuóla, *sf.* poivrier, m. 2. moulin à poivre, m. սիսեռի պղպեղի. 2. ապրիք պղպեղ. պ-ղ-պ-ե ի-ա-ե. 2. պ-ղ-պ-ե ի-ե-ի-ի-ե-ի։

Pepáto, a. (pain) d'épices. (Հաց) յօրինեալ պղպեղաւ. պ-ղ-պ-ե-ի (ի-ի-ե-ի)։

Pépe, *sm.* poivre, m. 2. poivrier, m. պղպեղ. * ապրիք. 2. տունկ պղպեղի. պ-ղ-պ-ե. ի-ե-ի-ի-ե-ի. 2. պ-ղ-պ-ե ի-ե-ա-ե։

Pépio, *sm.* espece de voile, f. տեսակ. գայ. պ-ե-ր-ա-ն-ի-ա-ե. Հ-ի-ե-ա։

Per, *prep. par.* 5. dans. 6. pour. 10. du côté de. 11. quoique, malgré. յ. ի (առնել). 2. ընդ (Տալ անցանել). 3. ի Տեղ. փիլոդոմիմեամբ. 4. Տանիքի. (Տրամանաս. 5. ի մէջ. ի. 6. իրրեւ. արդեօ. 7. վասն. ի պատճառս. յայսպէս. առ ի. 8. փոխանակ. ընդ. 9. քան (մարգմանի). 10. ի կողմանէ. 11. թէպէտ եւ. (ե-վ)-ոչ. 2. (պէս ե-ր)-ոչ (ի-ե-ի-ե). 3. ե-ե-ի-ե. 4. (ե-ի-ե) ի-ե. 5. ի-ի-ի-ե. ե-ր-ո-ե-ի-ա-ե. 6. ի-ի-ե. գ-ա-ե. 7. ի-ի-ե. Հ-ա-ե-ի-ա-ե. գ-ի-ա-ե. ե-ր-ի-ի-ե-ի-ե. 8. ի-ե-ի-ե. 9. ի-ե-ի-ե. (գ-ա-ե-ի) գ-ի-ա-ե. 10. (գ-ո-ղ-ո) ի-ո-ր-ի-ե-ի-ա-ե. 11. ի-ի-ե-ի գ-ե։

— innanzi, *dans la suite.* 2. *auparavant, ci-dessus, plus haut.* յառաջ ՛ետև. առ յաւս. 2. վերադրի. յառաջ. ՛ետև առ ՛ետև. 2. եւ՛ևիս. պատուիս.

— tutto, *partout.* յամենայն տեղիս. ամենայն ուրեք. հեր եւ՛ետ. հեր ուրեք.

— giorno, *chaque jour.* զօր ամենայն. ի նեւ ի նա.

— lo più, *le plus souvent.* յամենայնի առաւել. յամենայն յոլովայնի. եւ՛ետ ետ.

— ventura, *par hasard.* ըստ դիպուց. ի ՛ետ իւ.

— lo contrario, *au contraire.* զնորին հակառակն. ի հակառակին. ՛ետ ՛ետուչ.

— parte di..., *au nom de...* ի տեղի, յանուն (ուրուք). (ի՛ետ) ետրեիս. ի՛ետիս.

— me, *quant à moi, pour moi.* իսկ ես. ըստ իս. ՛ետիս ուրեք. ղանս ետրեիս.

— ora, *pour le moment.* առ այժմ. ՛ետիս ուրեք.

— modo che, *de sorte que.* այնպէս զի. ետրեի ոե.

— quanto è possibile, *autant que possible.* որչափ մարդի իսկ. ըստ կարի. ՛ետ ետ ոե ՛ետ ետ. ետ ետ ետ.

Tagliar — pezzi, *mettre en pièces.* յօշել. պատառ պատառ կատրել. ՛ետրե ետրեի իսիս.

Son — fare, dire, *je ferai, je dirai bientôt.* ասելոց. ասելոց եմ. արդ իսկ արարեցից. ՛ետիս, իսիս ետ՛ետրեիսե իս.

Non fa — te, *il ne vous convient, sied pas de...* չէ ըստ անկ. չէ վայել. ՛ետ ՛ետ ետրեիս. ետ՛ետ.

Pera, *sf.* poire, f. 2. *besace,* f. սաձն. 2. սպարի. մաքսաւ. ՛ետ ետ. 2. ետրեի.

Peragrare, *va.* parcourir. յանել. ընթանալ չուրջ. ոեբ՛ետ ոե ետ՛ետ. ետ՛ետ ետրեիս.

Percepire, va. *concevoir, percevoir. իմանալ. ի միս առնուլ. ՛ետաս լինել. ասյանել. ետրեիս ետրեիս.*

Percettibile, a. *concevable. իմանալի. ազդելի. ասյանելի. ոե ոե ոե ոե.*

Percezione, *sf. perception,* f. *իմացութիւն. ՛ետաչեւ. 2. իմացեալ իրք. իմեասք. ասյուլեւ. ֆեհՀ. 2. ՛ետ ետ ետ ետ ետ.*

Perchè, c. *pourquoi? 2. parce que. 3. comme, à cause que. 4. afin de, afin que. 5. quoique. 6. c'est pourquoi. ընդէր. ԵՀ ետ. ՀԻՀ. զի՞ ես իմ. 2. զի. ետ զի. 3. ըստ զի. որովհետե. 4. որպէս զի. առ ի. 5. ՛ետ ետ ետ. 6. ետ ետ ետրեիս. ՛ետ ետ ետ ետ ետ. 2. ետրե. 3. ետ ետ ետ. 4. ետրեիս ետ. 5. ՛ետ ոե ՛ետ ետրեիս. 6. ոե ետ իսիս.*

Il —, *c'est pourquoi. 2. la raison, la cause. ետ ոե ոե. ետ իսիս իսիս. 2. պատճառ. ոե ետ իսիս. 2. ոե ետ ետ.*

Perchio, *sm. cadenas,* m. *կախապանաս. ազիպանոս ոե իսիս.*

Percio, c. *c'est pourquoi. 2. néanmoins. ետ ոե ոե. ետ ոե ոե. 2. ոե ոե ետ ետ ետ ետ ետ

չար ծախսել. Վատնել ընել ինչ. ֆեյեֆուսանս.

Perdito, a, a. perdu, e. 2. incorrigible. կորուսեալ. 2. անապրդի. ժանդ. ըստ ըմբռնել. 2 ընդ ընթաց.

Perditore, sm. perdant, qui perd, m. 2. qui détruit, ruine. կորուսիչ. 2. կործանիչ. ընդհանուր. 2. խորտակ ընդհ.

Perdizione, sf. damnation, perdition, f. 2. perte, f. dommage, m. դատապարտութիւն. 2. կորուստ. վնաս. տաժար. ընդհանրական կորուստ. 2. ընդ. պատ. ընդհ.

Perdonabile, a. pardonnable. ներելի. ընդունայն.

Perdonamento, sm. } pardon, m. grâce, f.

Perdonanza, sf. } 2. indulgence, f. 3. pénitence, f. թողութիւն. ներելի. 2. ներողութիւն (ընդհանուր քահանայական տեղի). 3. ապաշխարութիւն. Հանդարտութիւն. պատիժ. * ապաշխարանք. ուխ ինձ. ուխ. 2. Լիր ներողութիւն ինձ օգնական ընդհանուր. ներելիս. 3. ինձ. ներելի.

Perdonare, va. pardonner. 2. épargner, excepter. 3. donner, accorder, rendre quitte. ներել. թողուլ. 2. խնայել. 3. տալ. շնորհել. * պատերազմել. ուխ. հալել. հալեցնել ինձ. 2. ընդհանր. ներելիութիւն. ինձ ներելի. ողորմել. ներելիս.

Perdono, sm. grâce, rémission, f. pardon, m. 2. l'église où l'on va gagner des indulgences. 3. indulgence, f. թողութիւն. ներելի. թողութիւն. 2. եկեղեցի, ուսանուն ապ երթան շնդունել զներողութիւն. 3. ներողութիւն. ուխ. Հանգիստներ. 2. տեղ ներողութիւն. 3. ընդհանուր. ներելիս.

Perducere, va. conduire, guider, mener. տանել. առաջնորդել. կերակրել. ընդունել.

Perdurabile, a. durable. տեւական. գոյացը. հոյակ.

Perdurabilità, sf. durée, f. 2. obstination, opiniâtreté, f. տեւականութիւն. 2. յամառութիւն. գոյացութիւն. 2. ինաբ.

Perdurabilmente, av. constamment. Հաստատապես. Հաստատութեամբ. տեւականութեամբ. ներկայիս.

Perdurare, vn. durer, continuer. տեւել. կալ. Հաստատուիլ. գոյանալ. ներկայ գոյանալ.

Perdurevole, a. durable. տեւական. գոյացը. գոյացուր.

Perdutamente, av. dissolument, licencieusement. անառակաբար. զեղծութեամբ. ներկուծաբար. ճոխութեամբ.

Perduto, a, a. perdu, e. 2. estropié, e. 3. inutile. 4. damné, e. 5. dissolu, e. 6. éperdu, e. կորուսեալ. 2. խիղ. ծայրատոր. 3. անպիտան. ընդունայն. 4. դատապարտեալ. 5. խառնաղնաց. անառակ. չարաչար. զեղծ. 6. ապրիպակաց. յիմարեալ. ի սէր տարած. ըստ ջրոյ. 2. ոտքով. ուր ծորդը կոտրէ. 3. ճոխապերանգ. ըստ. 4. կիրճնանկիչ. 5. ոչ ինչ. ճոխ. 6. ուշէ. վերհուռ.

Peregrinaggio, Peregrino, ecc. v. Pellegrinaggio, Pellegrino.

Perènne, a. perpétuel, le. մշտնջենաւոր. յաւարտիս (ապրելոյ). տալիճ. ճոխապ.

Perennemente, av. sans cesse, perpétuellement. մշտնջենապէս. Հանապազորդ. ներ տեւականապէս. ընդհ.

Perennità, sf. perpétuité, f. մշտնջենաւորութիւն. Հանապազորդութիւն. ներտեւականութիւն.

Perentorio, a, a. péremptoire. վերջին. Հատուածական (վճիռ). * ուն. տալիս ուխ (ինաբ). ճոխապ.

Pereto, sm. verger de poiriers, m. պարտէզ տանձի. դրախտ տանձենց. տրխուզ.

Perfecitore, sm. celui qui achève, qui perfectionne, m. կատարիչ. բանտարկիչ. ինեալ. ինեն.

Perfettamente, av. parfaitement, entièrement. կատարապէս. ազէ. բանտարակ. լի կատարեալ. ինեալն. ուխ. տեւել. տեւել տրդինեալ.

Perfettivo, a, a. qui perfectionne. 2. qui peut être perfectionné. կատարիչ. 2. զոր մտրի է կատարիլ. բանտարակիչ. ինեալ ինեն. 2. ինեալ ելանալ.

Perfetto, sm. perfection, f. կատարած. բանտարակութիւն. ինեալելիս. տեւելիս. — a, a. parfait, complet, consommé, e. կատարեալ. բանտարակ. լի տեւելիսի. ինեալ. ինեմ. տեւել. ինեմ. տեւել. ուխ.

Perfezionamento, sm. perfection, f. perfectionnement, m. կատարած. ինեալ.

Perfezionare, va. perfectionner, achever. կատարել. բանտարակել. ի գլուխ Հանել. կատարեալ արձել. ինեալ. ինեմ. ինեմ. ինեալ. ինեմ. տեւել.

Perfezionativo, a, a. propre à perfectionner. կատարիչ. ինեալ. ելանալ.

Perfezione, sf. perfection, f. 2. fin, consommation, f. complément, m. կատարելութիւն. բանտարակութիւն. 2. կատարած. վախճան. լրումն. տեւել. տեւելիսին. 2. ինեալ. ինեմելոյ. ինեմ. ելանալ.

Perfidamente, av. perfidement. ներդուտ. ինեալ. Հնար իւր. Իշխանի ելոյ.

Perfidia, sf. perfidie, trahison, déloyauté, f. 2. entêtement, m. opiniâtreté, f. ներդուտ. ինեալ. ինեալ. ինեալ. * անդամապատութիւն. 2. յամառութիւն. Հնար. ինեալ. ինեալ. ինեալ. 2. ինեալ.

Perfidiare, vn. s'obstiner. յամառել. ինեալ ուխ.

Perfidiosamente, av. perfidement. ներդուտ. ինեալ.

Perfidioso, a, a. opiniâtre. յամառ. յամառատ. ինեալ.

Perfido, a, a. perfide, déloyal, e. ներդուտ. յիսալի. ինեալ. * ան. Հանապարհ. ինեալ. ինեալ. ինեալ.

Perfigurare, va. s'imaginer, se figurer. ինեալ ի միտս. գնալ. ինեալ. ինեալ. ինեալ.

Perforamento, sm } perforation, f. ծակել.

Perforazione, sf. } ծակել.

Perforare, va. perforer, trouer. ծակել. ծակել.

Perfrequentáre, *va. fréquenter.* յաճախել. յանդգնել. ~ ած ~ եալ ~ ել.

Perfusióne, *sf. aspersion,* f. ապաւա. (ա. ասու). ~ եալ ~ ել.

Pergaména, *sf. parchemin,* m. մագաղաթ. ~ իկ ~ ել.

Pérgamo, *sm. chaire,* f. 2. *échafaud,* m. բեմ. ~ ած ~ ել. 2. ախտաղատնած. ~ ի ~ ել. 2. ~ իկ ~ ել. ~ իկ ~ ել.

Pergiuráre, *va. jurer faux.* սուտ երդնուլ. ~ եալ ~ ել. ~ ել.

Pergiúro, *sm. parjure,* m. սուտ երդումն. ~ եալ ~ ել.

Pérgola, *sf. treille,* f. *berceau,* treillage, m. Հոգալարան կազմած. Հովանոց որիւղ. կամար գալաւոց. տանար. ° տարիճնոց. ~ ոտ ~ ել. ~ իկ ~ ել. 2. v. Pergolése.

Pergolato, } v. Pergola.
Pergoleto, }

Pergolése, *sm. raisin d'hiver,* m. Հմբասան խաղող. ° պիւ. որկի. ~ ել. ~ ել. ~ ել.

Pergolo, *sm. loge,* f. ախտաղատնած իմ. տեղ. տեղ. տեղ

Perlato, a, *a. de couleur de perle. 2. perlé, e.* Մարգարտագոյն. 2 զարդարեալ, խառնեալ Մարգարտաձեւ. Նմանեալ մարգարտոյ. Նման ինչուինչ. 2 Նմանեալ. Նմանի ինչուինչ.

Perlismaltato, a, *a. émaillé de perles.* Մարգարտագարդ. Մարգարտակապ. Նման գինեալ. Նմանեալ.

Perlona, *sf. grande perle,* f. Մարգարիտ մեծ. ինչ մի Նման.

Perone, *sm. faineant,* m. գաւարկաստն. գաւարգարդ. Ընկալաչ. Ընդունայն.

Perlongare, *va. prolonger.* Երկարել. ընդերկարել.

Permaloso, a, *a. chatouilleux, se. revêche.* Ախ. վազգաստին. ուշադիր. Ընդերկայն. Ընդունայն.

Permanente, *a. permanent, e.* անշարժական. Հաստատուն. անշարժ. գոյեալ. գոյացեալ. Նոյ. գոյացուցիչ.

Permanenza, *sf. permanence,* f. Անշարժական. Հաստատութիւն. գոյութիւն. գոյացուցիչ. Հաստատուցիչ. գոյացութիւն.

Permanere, *vn. rester, durer, demeurer* կալ. անշարժ լինել. Ընդունայն. գոյանալ. գոյանալ. գոյացուցիչ. գոյանալ. գոյացուցիչ. գոյանալ. գոյացուցիչ.

Permanevole, *a. durable, permanent, e.* Permansivo, *a.* Անշարժական. Հաստատուն. գոյացուցիչ. գոյեալ.

Permeabile, *a. perméable.* անցանելի. ընդանելի. Ներելի.

Permeazione, *sf. passage par les pores,* m. անց ընդ ծակս մարմնոյ. Ներումն ինչ.

Permesso, a, *a. permis, e. ներելով. Ներում. անելով. Ներելոյ. Ներելոյ.*

— *sm. permission,* f. Հրամանք. Ներումն. Ներելի. Ներելոյ. Ներելոյ.

Permettere, va. *permettre.* Ներել. Հրամանել. Ներելոյ. Ներելոյ. Ներելոյ. Ներելոյ. Ներելոյ. Ներելոյ. Ներելոյ. Ներելոյ.

Permischiamento, *sm. mélange,* m. *2. révolte,* f. *trouble,* m. խառնումն. խառնութիւն. *2.* խառնութիւն. ապստամբ. Ընդդէմ. Ներելոյ. Ներելոյ. Ներելոյ. Ներելոյ.

Permischiare, va. *mêler, brouiller.* խառնել. խառնեալ. Ներելոյ. Ներելոյ. Ներելոյ. Ներելոյ.

Permiscuo, a, *a. mêlé, e.* խառնեալ. Ներելոյ. Ներելոյ.

Permissione, *sf. permission,* f. Հրաման. Ներումն. Ներելի. Ներելոյ. Ներելոյ. Ներելոյ. Ներելոյ.

Permissivo, a, *a. qui permet. ce qui peut être permis.* Ներելոյ. Ներելոյ. Ներելոյ. Ներելոյ.

Permissione, *sf. mélange,* m. *mixtion,* f. խառնումն. խառնուած. Ներելոյ. Ներելոյ.

Permovimento, *sm. émotion,* f. շարժումն. յուզումն. Ներելոյ. Ներելոյ. Ներելոյ.

Permuta, *sf. échange,* m. փոխանակութիւն. փոխանակել. Ներելոյ. Ներելոյ. Ներելոյ.

Permutabile, *a. qu'on peut changer.* փոխելի. Ներելոյ. Ներելոյ. Ներելոյ.

Permutamento, *sm. échange,* m. permutation, f. փոխանակութիւն. Ներելոյ. Ներելոյ.

Permutare, *va. échanger.* փոխել. փոխանակել. Ներելոյ. Ներելոյ. Ներելոյ.

Permutativo, a, *a. qui change.* փոխական. Ներելոյ. Ներելոյ.

Permutatore, *sm. troqueur,* m. *qui change, permute.* փոխող. փոխանակիչ. Ներելոյ. Ներելոյ.

Permutazione, *sf. changement,* m. *2. variation, vicissitude,* f. *3. permutation,* f. փոխումն. *2.* շրջումն դէպի յայլ. եւ այլ կարգս հաստատութեան. Ներելոյ. Ներելոյ. *3.* Ներելոյ. Ներելոյ. Ներելոյ.

Pernetto, *sm. petit pivot,* m. առանցք. մանր փայրիկ. Ներելոյ. Ներելոյ.

Pernice, *sf. perdrix,* f. կաքաւ. Ներելոյ.

Pernicioso, *v.* Perniziose.

Pernicone, *sm. perdrigon,* m. ագռ առլորդ. Ներելոյ. Ներելոյ.

Pernizie, *sf. perte,* f. *dommage,* m. վնաս. կորուստ. Ներելոյ. Ներելոյ.

Pernizioso, a, *a. pernicieux, se.* վնասակար. ապականիչ. Ներելոյ. Ներելոյ.

Pérno, *sm. pivot,* m. *2. fig. soutien,* m. *base,* f. առանցք. ծառն. *2.* մայիմ. Ներելոյ. Ներելոյ. Ներելոյ. Ներելոյ. Ներելոյ. Ներելոյ.

Pernottaménto, *sm. le veiller,* m. անցուցանելն գիշերին. Ներելոյ. Ներելոյ.

Pernottare, va. *veiller, passer la nuit à faire.* անցուցանել. Ներելոյ. Ներելոյ. Ներելոյ. Ներելոյ. Ներելոյ. Ներելոյ.

Péro, *sm. poirier,* m. տանձի. տանձենի. Ներելոյ.

Però, *c. à cause de cela, pour cela, ainsi. 2. néanmoins, cependant. 3. parce que.* վասն որոյ. Ներելոյ. Ներելոյ. *2.* Ներելոյ. Ներելոյ. *3.* զի. քանզի. վասն զի. Ներելոյ. Ներելոյ. Ներելոյ. Ներելոյ. Ներելոյ. Ներելոյ. Ներելոյ. Ներելոյ.

— però, *en un mot, enfin.* միով բանիւ. ցլուսի. ի կատարած. Ներելոյ. Ներելոյ.

Perocchè, *c. puisque. 2. quoique. 3. afin que.* վասն զի. քանզի. *2.* Ներելոյ. Ներելոյ. *3.* զի. որպէս զի. Ներելոյ. *2.* Ներելոյ. (Ներելոյ) Ներելոյ. *3.* Ներելոյ. Ներելոյ. Ներելոյ.

Perorare, *va. haranguer. 2. conclure un discours.* Ներելոյ. Ներելոյ. Ներելոյ. Ներելոյ. Ներելոյ. Ներելոյ. *2.* Ներելոյ. Ներելոյ. Ներելոյ.

Perorazione, *sf. péroraison,* f. վերջին բանք. վերջ. վախճան ճառի. Ներելոյ. Ներելոյ.

Perpendicolare, a, *perpendiculaire.* ուղղամիտ. ուղիղ. վերատաս ձգեալ. * ուղղակացեալ. Ներելոյ. Ներելոյ. Ներելոյ. Ներելոյ.

Perpendicolarmente, *av. perpendiculairement, à plomb.* ուղղամիտ դէմ. ուղիղ ի վերատաս. Ներելոյ. Ներելոյ. Ներելոյ.

Perpendicolo, *sm. perpendicule,* m. լար. կապար. կշիռ ճարտարապետաց. Ներելոյ. Ներելոյ.

A —, *à plomb.* ուղղամիտ դէմ. կշիռ ի վերատաս. Ներելոյ. Ներելոյ.

Perpetrâre, *va. consommer, commettre.* գործել, կատարել • իրնիե •։ իւլեբրե •։

Perpetuagione, *sf.* perpétuation, *f.* մշտնջենաւորություն. եռնեուիե •։

Perpetuale, *a. perpétuel, le.* մշտնջենաւոր • Հաճապարդ • եռնեուէ • ռուէլ •։

Perpetualità, *sf. perpétuité. f.* մշտնջենաւորություն • եռնեուիե •։

Perpetuamente, *av. perpétuellement, à jamais. յաւիտեան.* մշտնջենաւորապես. յապա • միշտ • ռուիէնե •։ ռեբրեսէմ • եռնեուէ •։

Perpetuare, *va. perpétuer.* մշտնջենաւորանձնել • ինեռնեուիե •։

Perpetuarsi, *vp. se perpétuer.* մշտնջենաւորլինել • եռնեուէ ս՛մե •։

Perpetuazione, *sf.* perpétuation, perpétuité,

Perpetuità, *f. sf.* մշտնջենաւորություն. Հաճապարդություն • եռնեուիե •։ եռնեուէ ռուէլ •։

Perpetuo, a, *a. perpétuel, le. continu, e.* մշտնջենաւոր. Հաճապարդ • յաւիտեան • կան • ռուէ • եռնեուէ • եռ ռուէ • ռ՛ռուէ •։

Perplessità, *sf.* perplexité, *f.* երկմտություն. երկմտութիւն • վարանք • լ՛ռեբռեդ • եռ ռե • ռ՛ռ լ՛ռեբռեդ •։

Perplesso, a, *a.* perplexe, incertain, embarrassé, e. 2. entortillé, entrelacé, e. երկմտա. կամաճառ. վարանեալ • չիսրեմեալ • 2. չարեալ • պատեալ • գիմեմպիր • լ՛ռ ռ • ռեռ լ՛ռեբռեդ • լ՛ռեբռեդ • 2 • իւ իւբ ռեր • ռ՛ռ • ռ՛ռեբռեդ •։

Perquisizione, *sf.* perquisition, enquête, *f.* խոյզ • խեղճ • Հաւատաք, ձևոր գրնուելութիւն • էնքիեռ • իւ ինեքիեռ • ռ՛ռ • լ՛ռ ռ ռ • ռեռ ռ ռ •։

Perrocchétto, *sm.* perroquet, m. պապիկ ֆոքրիկ • ռ՛ռ • ռ ռ ռ •։

Perrucca, *sf.* perruque, *f.* պիտակ ծամբ • ռ՛ռեզեռ. ռեբրուռ • ռ՛ռ իէ ռ •։

Persa, *sf.* marjolaine, *f.* մարեմ. ընտանի գուրան • ռեբէ ռ ռ •։

Persecutore, trice, *s.* persécuteur, trice. Հալածիչ. ռ՛ռ • ռ ռ ռ •։

Persecuzione, *sf.* persécution, *f.* Հալածանք • ռապագութիւն. ռ ռ ռ • ռ՛ռ • ռ՛ռ • ռ՛ռ •։

Perseguire, va. persécuter. 2. continuer. Հալածել. ռեզել • խռել • 2. Հանապարդել • յաւակի վարել • յաւակի ցուցանել • ռ ռ ռ • ռ՛ռ լ՛ռեբռեդ • ինեռնեռ • ռ ռ ռ • ռ՛ռ լ՛ռեբռեդ •։ 2 • ռ ռ ռ ռ ռ • ռ՛ռ • ռ՛ռ ռ ռ • ռեբէ ռ ռ •։

Perseguitamento, *sm.* persécution, vexation, *f.* Հալածանք. ռեզութիւն • ռ ռ ռ • ռ՛ռ • ռ՛ռ •։

Perseguitare, *va.* persécuter. 2. poursuivre, 3. continuer. Հալածել • 2. Հալածական ասնել • պիզել. գչնա. 3. Հանապարդել • յաւակի ցուցանել • ռ ռ ռ լ՛ռեբռեդ • 2 • ֆ ռ ռ ռ • ռ ռ ռ ռ • ռ՛ռ • ռ՛ռ • 3 • իւբէ լ՛ռ ռ • ռ՛ռ ռ ռ •։

Perseguitatore, *sm.* persécuteur, m. 2. sectateur, suivant, m. Հալածիչ • 2 • ապակիցա • պրասնակ • ար գչնա երթ ապ ռ ռ ռ • ռ ռ ռ • ռ՛ռ • 2 • ռ ռ ռ • ռ ռ ռ ռ ռ • ռ՛ռ • 3 • ռ. Osservatore.

Persegultazione, *sf.* persécution, *f.* Հալածանք • ռ ռ ռ • ռ ռ ռ •։

Persegultore, *sm.* persécuteur, m. Հալածիչ • ռ ռ ռ • ռ ռ ռ •։

Perseverante, *a.* persévérant, e. *ար Հաճապարդել • Հաստատուն • ռ ռ ռ • ռ ռ ռ • ռ՛ռ • ռ՛ռ • ռ՛

անձնական. անձին. երևույթ. դեպքին պատ-ճառ. ոչ-ընդ-ունել.

Personalità, *sf.* personnalité, f. անձնականութիւն. ըն-ութիւն.

Personalmente, *av.* personnellement. ըստ-ինձ-ինքն-իս. անձամբ. ոչ-ընդ-ունելո-ւթեան.

Personcina, *sf.* petite personne, f. մարմին, անձն փոքր. ա-չք-ով ղեղձկ. տէլ.

Perspettiva, *sf.* v. Prospettiva.

Perspicace, *a.* clairvoyant, e. սրամիտ. քա-ջատես. 2. կորովամիտ. խրատէա-ս. ձանձնգեղ. ա-ճպիղ կեղ-ւթ-ս. 2. ուշ-ջ. ընդ-իմ.

Perspicacemente, *av.* avec perspicacité. սրամտութեամբ. կորովամիտութեամբ. 2. խելամտութեամբ. ձանձնգամբ. կեղ-ւթ-ով-իմ-իվ եւ. 2. ուշ-ջ-ով.

Perspicacia, } *sf.* perspicacité, f. սրամտութիւն. կորովամիտութիւն տալոց. 2. խրատամիտութիւնց. խելամտութիւն. ձանձնգամբ. կեղ-ւթ-ով-իմ-իվ եւ. 2. ուշ-ջ-ով. ղ-ղ-ղ-

ապիրատ · անօրէն · թ եւր · 2. Հաւատաուն· խիտա· 3· չիմի՛ կալ· խառնակ· · խռո՛ս· ապ·էն· 2· ն·լի· գ՛ն·ւեր՛· 3· ն·թ·ր·լ·ե՛ր՛

Pervertere, *va. pervertir, dépraver. 2. trou-*

Pervertire, *v.ter, bouleverser.* ապականել· յ·թ·ր·լ· յ·ապ·ր·յ·ց·ա·ն·ել· յ·ա·ղ·ց·ա·ն·ել· 2· յ·ա·ռ·ա·ջ· չիմի՛ ել· գ·ՀՀ· ·ե·ր·կ·ր·պ·ե·ա· ·յ·ա·ղ·ց·ո՛ւ·թ·ի·ւն· 2· ն·ա·խ·ճ·ի·ր·լ· · ա·լ·ի·ւ·ն· լ·ի·ն·ե·լ·

Pervertirsi, *vp. se dépraver.* յ·ա·ն·ա·ւ· յ·ա·ն·ի· լ·ի·ն·ե·լ· · թ·ր·լ·ե·լ· · գ·ղ·ա·ց·ո՛ւ·թ·ի·ւն· · ե·ր·ե·ւ·ի·ն· լ·ե·ւ·ի·ն·ե·լ·

Pervertimento, *sm. perversion,* f. ապականութիւն· թ·ր·ք·ա·ն·ե·լ·ի·ն· ·ե·ր·կ·ր·պ·ե·ա·ց·ո՛ւ·թ·ի·ւն·

Pervertitore, *sm. corrupteur*, m. ապականիչ· թ·ր·ք·ի·չ· · գ·ղ·ա·ց·ո՛ւ·ո·ղ· · ա·պ·ր·ե·ց·ո՛ւ·

Pervicace, *a. opiniâtre.* յ·ա·մ·ա·ռ·ա·ն· · խ·ո·ժ·ա·կ· · գ·ո·լ·ե· ·ե·ր· ·ե·ր· գ·ո·լ·ե·

Pervicacia, *sf. entêtement*, m. *obstination*, f. յ·ա·մ·ա·ռ·ա·ն·ո՛ւ·թ·ի·ւն· · Հ·ե·ա·ռ·ա·մ·ի·տ·ո՛ւ·թ·ի·ւն· ·խ·ո·ժ· ·ե·ր· գ·ո·լ·ե·լ·ո՛ւ·թ·ի·ւն·

Pervinca, *sf. pervenche*, f. բ·ա·յ·ս· ի·ն·ձ·ր· · յ·ա·ր·կ·ա·ն·ա·կ· · ա·ղ·ե·ց· ·ո·ն·

Pervio, *a. a. ouvert, e. pass.* գ·ի·ւ·ր·ի· ի· մ·ա·տ·ն·ե·լ· յ·ա·ն·ց·ն·ե·լ· · ե·ղ·ե·լ· ·ե·ն·ե·լ· ի·ն·ե·լ·ո՛ւ·

Pesaliquóri, *sm. pese-liqueurs*, m. ի·ն·ա·յ·ա·ւ· չ·ա·փ· Գ·ա·ւ·ա·ռ· ի·ն·ա·յ· · Հ·ե·դ·ո·ւ·մ·ն·ա·յ· · ի·ն·խ·ա·ր·ա·

Pesamento, *sm. l'action de peser*, f. Կ·շ·ռ·ա·թ·ի·ւն· · Կ·շ·ռ·ի·ն· · ի·ն·ր·ն·ա·ր· · ի·ն·ր·ո·ւ·թ·ի·ւն·

Pesamondi, *sm. vantard*, m. *qui fait le savant.* մ·ե·ծ·ա·պ·ա·ռ· · խ·օ·յ·ե·ն·ա·խ·ո՛ս·

Pesante, *a. pesant, e. 2. rude, fort, e. 3. important, e. considérable.* Ծ·ա·նր· · Ծ·ա·նր·ա·կ·ր· 2· ա·ւ·ե·լ·ի· ա·ն·շ·ն·ա·ր·հ· · ա·ա·ո·ի·կ· 3· ե·ր·ե·ւ·ե·լ·ի· · Ն·շ·ա·ն·ա·ւ·ո·ր· · մ·ե·ծ· · ·ա·ն·ձ·ն· 2· ·ե·ր· · ս·ը·ր·ո·ւ·ժ· · 3· ·ն·ա·խ·ա·ն·ձ·ն·

Pesantemente, *av. pesamment. 2. fig. prudemment.* Ծ·ա·նր·ա·բ·ա·ր· 2· յ·մ·ա·ս·ո·վ· ի·մ·ա·ս·տ· · Կ·շ·ռ·ա·լ·ո՛ւ· · ա·ը·ր·ւ·ե·ւ·ո·ւ·մ· · 2· · ·ի·ե·ւ·ո·ւ·մ· · ի·ն·ի·ն· · գ·ո·ւ· ի·ն·ր·ե·ր·

Pesantezza, *sf. pesanteur*, f. 2. peine, f.

Pesanza, *sm.* Ծ·ա·նր·ա·թ·ի·ւն· · բ·ե·ռ·ն· · 2· Ն·ե·դ·ա·ս·թ·ի·ւն· · վ·ի·շ·տ· · ·ե·ր·ւ·ե·լ· ի·ն·ի·ն· 2· · ·ե·ր·ւ·ե·լ· · ·ո·ւ·ե·լ·

Pesare, *va. peser. 2. contre-peser. 3. examiner.* Ծ·ա·նր·ա·ն·ա·լ· Կ·շ·ռ·ե·լ· 2· Հ·ա·ւ·ա·ս·ա·ր·ե·լ· Հ·ա·ւ·ա·ս·ա·կ·ի·ւ·ն· գ·ո·ր·ծ·ե·լ· 3· Կ·շ·ռ·ե·լ· գ·ն·ն·ե·լ· ի·ն·ի·ն· 2· · ·ն·ե·ր·կ·ի·ւ·ն· · ·ո·ր·ո· ի·ն·ի·ն· 3· ի·ն·ք·ն·ի·ն·ք· ի·ն·ք·ն·ա·հ·ա·ն·ո՛ւ·թ·ի·ւն·

— *vn. peser. 2. déplaire, fâcher, être à charge. 3. pouvoir, être à même. 4. valoir beaucoup.* Ծ·ա·նր·ա·ն·ա·լ· Կ·շ·ռ·ե·լ· 2· Ծ·ա·նր·ա·ն·ա·լ· չ·ի·մ·ե·լ· Հ·ա·ճ·ո·յ· 3· գ·ո·ր·ե·լ· կ·ա·ր·ե·լ· 4· ա·ր·ժ·ե·լ· · ·ե·ր·ւ·ե·ր·ւ·ի· · ·ե·ր·ե· ի·ն·ի·ն· 2· · ·ո·ւ· · ·ե·ր·ւ·ե·ր·ւ· Վ·ե·ր·ի· · 3· · ·ի·ն·ի·ն· 2· · ·ա·ր·ժ·ե·լ·

Pesatamente, *av. prudemment. fâmment.* ի·մ·ա·ս·տ· · ա·ը·ր·ւ·ե·ւ·ո·ւ·մ·

Pesatóre, *sm. peseur*, m. Կ·շ·ռ·ո·ղ· ի·ն·ի·ն·ե·ր·

Pesca, *sf. pêche*, f. 2. *meurtrissure*, f. 3. *pêche*, f. գ·ե·դ· 2· ա·պ· կ·ա·պ·ա·ն·ա·կ· վ·է·ր· կ·ա·պ·ա·ն·ա·կ·ա·ւ·ո·ր· 3· ա·պ·ա Ա·ի·ա·ն· Ա·ի·պ·ո·ա·ն· ի·ն·ի·ն· 4· ա·պ·ա· ա·պ·ա·ղ·ա· Ա·ի·ա·ն· Ա·ի·պ·ո·ա·ն· ի·ն·ի·ն· 3· · ·ե·ր· ա·ե· 4· · ·ե·ն·ի·ն·ե·լ· · ·ե·ն·ի·ն·ե·լ·

Pescagióne, *sf. pêche*, f. 2. *le lieu où l'on pêche.* Ա·ի·պ·ո·ա·ն·ի·ն· ա·պ· Ա·ի·ա·ն· 2· Ա·ի·պ·ո·ա·ն·ա·ց·ք· · վ·ա·յ· ա·պ·ո·ղ· Ա·ի·ա·ն· · ·ե·ր· · ·ե·ն·ի·ն·ե·լ·

Pescaja, *sf. écluse*, f. վ·ե·ր·ի·ա·գ·ո·ւ·ա·ծ· · ա·ա·ջ·ա·ր· Ծ·ո·ւ·մ·ն· · ·ո·ւ·ա· ն·ե·ր·ք·ո·ւ· · ·ե·ն·ի·ն· 2· ·ե·ր· Pescheria.

Pescare, *va. pêcher. 2. chercher.* Ձ·ո·ւ·ն· ա·ը·ա·լ· 2· ի·ն·ի·ն·ե·լ· յ·ա·ղ·ե·լ· · ·ե·ր· · ·ե·լ·ա·ն·ե·լ· ի·ն·ի·ն·ե·լ· · ·ա·յ·ն· ի·ն·ի·ն· 2· · ·ո·ւ·մ·ե·լ· — *a fondo, approfondir.* 2. *enfoncer.* ի·ն·ե·լ· ·մ·ա·ն· Հ·ա·ս·ու· լ·ի·ն·ե·լ· 2· ·ե·ն·ի·ն·ե·լ· · ·ա·ն·ձ·ն· ի·ն·ք·ն·ա·ն·ձ·ն· 2· · ·ո·ւ·մ·ե·լ· — *per se, travailler pour soi.* ի·ն·ի·ն·ե·լ· գ·ա·ն·ձ·ն· ե·ւ·ի·ի· ա·ղ·ա·ւ·ո·ւ· · ·ե·ն·ի·ն· լ·ե·ր·ա·ն·ա·ր·ա·ն· · ·ե·ն·ի·ն·

Pescata, *sf. coup de filet*, m. Ձ·ի·ն·ի·ն· գ·ո·ւ·ա·ծ· · ·ա·ն·ի·ն·

Pescatello, *sm. menu poisson*, m. Ա·ի·պ·ի·կ· Ձ·ո·ւ·կ· մ·ա·ն·ր·ա·մ· Ա·ի·պ·ո·ղ· · ·ե·ր·ե·ք· · ·ե·ն·ի·ն· · ·ե·ր·ե·լ·

Pescatore, *trice*, *s. pêcheur*, m. Ա·ի·պ·ո·ղ· Ա·ի·պ·ա·ն·ի· · ·ո·ւ·ե·ր·ի·ն· · ·ի·ն·ա·պ·ո·ղ· · ·ե·ն·ի·ն· · ·ա·ի·ն·ի·ն· · ·ո·ւ·ե·ր·ի·ն·

Pesce, *sm. poisson*, m. Ձ·ո·ւ·ն· · ·ե·ր·ե·ք· · ·ե·ն·ի·ն· · ·ա·ի·ն·ի·ն· · ·ա·ն·ձ·ն·

Nuovo —, *simple, niais*, m. 2. *aimable, plaisant*, m. Ի·մ·ա·ն·ա·մ·ի·տ· · ա·ղ·ա·ւ·ո·ւ· 2· · ս·ի·ր·ե·լ·ի· · Հ·ա·ճ·ո·յ· · ·ե·ր·ե·ք· · 2· · Խ·ե·լ· · Ծ·ա·ղ·ո·ւ·կ·ա·ւ·ո·ր· Pesci, pl. (t. d'astr.) *les poissons*, m. pl. Ա·ի·պ·ե·ր· (աստղատուն) · ·ի·ն·ի·ն·ե·լ· · Հ·ո·ւ·ն·

Pescebuóva, *sm. ometette*, f. Ձ·ո·ւ·կ· ա·պ·ր·ի·մ·ա·ն· · Ձ·ո·ւ·կ· ·ե·ն·ի·ն· · ·ե·ն·ի·ն·

Pescebuóvo, *sm.* գ·ե·դ· · ·ե·ն·ի·ն·ե·ն·

Pescheria, *sf. poissonnerie*, f. 2. *pêche*, f. վ·ա·ճ·ա·ռ· վ·ա·ճ·ա·ռ·ա·ն·ո՛ց· Ա·ի·պ·ո·ղ· 2· Ա·ի·պ·ո·ղ·ա·ն·ի· · ·ե·ր· · ·ե·ն·ի·ն· · ·ե·ր·ե·ք· · ·ե·ն·ի·ն· · ·ե·ր·ե·լ·ե·ւ·ե·ք· · ·ո·ւ·ե·ր· ·ե·ւ·ի·ն·ո·ւ·մ·

Peschiera, *sf. vivier, étang*, m. Ա·ի·պ·ա·ն·ա·ն·ո՛ց· ա·ւ·ա·զ·ա·ն· Ա·ի·պ·ո·ղ· · ·ո·ւ·ե· Գ·ո·լ·ո·մ·ն·ե·ր·

Pesciajuólo, *sm. poissonnier*, m. Ա·ի·պ·ա·վ·ա·ճ·ա·ռ· · ·ո·ւ·ե·ր·ի·ն·

Pesciarella, *sf.* } *fretin*, m. Ա·ի·պ·ի·կ· մ·ա·ն·ր· ա·մ·ա·ն·ի·ք· Ա·ի·պ·ո·ղ·ա·ց· · ·ե·ն·ի·ն· **Pesciatello**, *sm.* }

Pesciolino, *sm.* · ·ե·ր·ե·ք·ո·ւ· · ·ո·ւ·ե·ր· Ի·ն·ե·ր·ո·ւ·մ·

Pescina, *sf. bassin*, *vivier*, *étang*, m. Ա·ի·պ·ա·ն·ա·ն· ա·ւ·ա·զ·ա·ն· · Գ·ո·լ·ո·մ·ն· Գ·ո·ւ·ե·ր·ի·ն·

Pescio, *sm. poisson*, m. Ձ·ո·ւ·ն· · ·ո·ւ·ե·ր·

Pescioso, *a. a. poissonneux*, *se. lieu* Ա·ի·պ·ո·ղ· · ·ո·ւ·ե·ր·ե·ւ· · ·ո·ւ·ե·ր·ե·ւ· ե·ր· · ·ո·ւ·ե·ր·

Pescivéndolo, *sm. poissonnier*, m. Ա·ի·պ·ա·վ·ա·ճ·ա·ռ· · ·ո·ւ·ե·ր·ի·ն·

Pésco, *sm. pêcher*, m. գ·ե·դ·ի· · ե·ն·ի·ն·ի·ւ· · ·ո·ւ·ե·ր·

Pescóso, *a. a. poissonneux*, *se. lieu* Ա·ի·պ·ո·ղ· · ·ո·ւ·ե·ր·ե·ւ· · ·ո·ւ·ե·ր·ե·ւ· ե·ր·

Péso, *sm. poids*, m. 2. *fardeau*, m. 3. *soin*, m. 4. *importance*, f. 5. *condition*, *naissance*, f. 6. *obligation*, f. Ծ·ա·նր·ո·ւ·թ·ի·ւն· Կ·շ·ռ· · Կ·շ·ռ·ո·ղ· Ն·ա·յ· · 2· բ·ե·ռ·ն· 3· Հ·ո·գ· · Հ·ա·գ·ա·պ·ա·ր·հ·ո·ւ·թ·ի·ւն· 4· մ·ե·ծ·ո·ւ·թ·ի·ւն· յ·ա·ր·գ· կ·ա·ր·ե·ւ·ո·ր· լ·ի·ն·ե·լ· 5· ա·ա·ո·ի·կ·ո·ւ·թ·ի·ւն· պ·ա·պ·ա·ն· · պ·ա·պ·ա·ն·ի· 6· պ·ա·պ·ա·ր· պ·ա·պ·ո·ւ·ն· · ·ե·ր·ե·ւ·ե·ք· · ·ե·ր·ի·ն· Վ·ե·ր·ի· · ·ե·ր·ե·ւ· Վ·ե·ր·ի· · ·ե·ր·ե·ւ· · ·ե·ր·ի· · ·ե·ր·ե·ւ· · ·ե·ր·ի· · ·ե·ր·ե·ւ· ·

Pesolo, *{va. pendant.* կախեալ· կախադա-
Pesolone, *{sm.* ·ուսեալ· ·ուսուցիչ·
Pessário, *sm.* (t. di chir.) *pessaire,* m. դոշիճ իջ ի պնսս արգանդի· տնս բռնոցիս կոչիս կիսկեր·
Pessimità, *sf. extrême méchanceté,* f. յոյժ չարութիւն· ժանաւորիչն· գեր գեր·
Pessimo, a, *a. très-méchant, e.* վատագոյն· ժանր· անմեղաչար· ետկիչին գերագոյն· գեր գեղեամ· նեղիր·
Pessundáre, va. *fouler aux pieds.* կոխել· արհամարհել· լշշնորհ· ներքոյ·
Pésta, *sf.* trace, piste, f. 2. *chemin battu,* m. 3. *foule, presse,* f. 4 *action de fouler,* f. հետք· նշան· 2· սրահիճ· ճանապարհ· վարան· 3· ամբոխ· խուռն· խառնիխուռնութիւն· 4· կոխումն· իւ· ներ· 2· իւրեր· ներ· 3· ընտրելեաց· նետիւն· նաս· 4· լշշնոր· Lasciare, rimanere nella —, *laisser ou rester dans l'embarras.* ի դադար կամ ի նեղ ի ապրանսի· ի վարան· ներգնեցնել զ-պոռնիկ նոխոյ ներկուսեալ գաղանն·
Pestamento, *sm.* action de piler, f. ետանեալ· մանրելիս· ետկիչ·
Pestapépe, *sm. un sot,* m. այր անմիտ· այ-ետնիչ·
Pestare, va. *piler, broyer. 2. meurtrir, rouer de coups.* 3. *fouler aux pieds.* ետանել· (յանդիման) նետել· յոգ· մանրել· 2· զա-նալից առնել· ճզիել· 3· կոխել· առաքիմա-նալ· ետկիչ· (ճանշտաս) ոեղոյիս· 2· ոեղոյիս· ոսրտա· 3· լշշնորհ·
Pestasavóri, *sm. qui fait les sauces.* ճանկերիչ· ճաշեհատուց· ·ուսեալ· ետասի ներոյ-նեալ ետասի·
Pestáta, *sf. broiement,* m. ետանելիս· ետկիչ·
Pestatójo, *sm.* pilon, m. ետանիչ· ետկիչ·
Peste, *sf. peste,* f. 2. *puanteur,* f. ժանա-ոխտ· ժանտ· պատճառիչ· ժանտապատ ցաւ· 2· ապականութիւն· ժանտաչոտ-նիչ· ետասիչ· ետկիչ· 2· ետասիչ·
Pestéllo, *sm.* pilon, m. ետանիչ· ետկիչ· ետասիչ·
Pestífero, a, *a. pestilentiel, mortel, le. pestifère, e.* ժանտաբեր· ժանտապատ· 2· մա-ետկարեր· ապականիչ· գիասպար· ետա-ետասիչ· ·ուսուցիչ· 2· ·ուսուցիչ· ետկիչ·
Pestilente, *a. pestilentiel, le. 2. pervers, e.* ապականիչ· ժանտ· ետկիչ· ետանիչ· 2· ժանտ· չար· ետասիչ· ետասիչ· 2· ետկիչ·
Pestilenza, *sf.* peste, f. 2. *puanteur, infection,* f. 3. *ruine, calamité,* f. 4. *erreur,* f. 5. *reptiles venimeux,* m. pl. ժանտ· մահ ժանտամահ· 2· ապականութիւն· չար ետա-ժանտապատութիւն· 3· կործանում· ետկիչ· 4· մոլորութիւն· գրկութիւն· 5· սողունք, ոչնչիք թունաւորք· ետասիչ· ետկիչ· 2· ետկիչ· ետկիչ· 3· ետասիչ· ·ուսուցիչ· 4· ·ուսուցիչ· 5· ետկիչ ոեղոյիս· ·ուսուցիչ·
Pestilenziále, *{a. contagieux, se.* ապա-
Pestilenzióso, a, *{sm.* ժանտ· ետասիչ· ·ուսուցիչ·

Pestito, *sm. trépignement.* m. ետանութիւն· ետկիչ· ետանիչ·
Pésto, a, *a. écrasé, e.* ետանեալ· մանրեալ· ետկիչ·
Pestóne, *sm.* pilon, m. *batte,* f. ետանիչ· ոեղոյիչ· ետկիչ·
Petacchina, *sf. sorte de pantoufle,* f. ետասիչ· ետկիչ· ներ ներ· ետասիչ·
Petaccinola, *sf. plantain,* m. ետասիչ· ետասիչ· ոեղոյիչ· ոեղոյիչ·
Pétalo, *sm. petale,* m. տերեւ· ծաղկանց· ետկիչ· ետասիչ·
Petardo, *sm. pétard,* m. ապր պատերազմի ոեղոյիչ· ետկիչ· ետասիչ·
Petécchia, *sm. avare,* m. ագահ· ետասիչ·
Petecchiále, a. *(fievre)* pourprée. պատա-ետ (տենդ)· ետասիչ·
Petecchie, *sf. pl. le pourpre,* m. (կարմիր) պատ· յագագապար· ետասիչ·
Peterreccio, *sm. panaris,* m. կիզ եղնգանց· ետասիչ· ետասիչ·
Petitóre, *sm. demandeur,* m. ետանիչ· ետասիչ· ետասիչ·
Petitório, *sm. pétitoire,* m. ետանիչ· ետասիչ· ետասիչ·
Petizióne, *sf. pétition, demande,* f. ետանիչ· ետանիչ· ետասիչ· ետասիչ· ետասիչ·
— di principio, *pétition de principe.* կրկնելն զսկիզբն· ետասիչ· ետասիչ·
Péto, *sm.* pet, vent, m. փոք որակութիւն· ետասիչ· ետասիչ·
Petrája, *sf. tas de pierres,* m. կարկան քա-ետանիչ· ետասիչ·
Petrélla, *sf. petite pierre,* f. 2. *moule,* m. քար փոքրիկ· 2· կապարայ (ախտեից)· ետասիչ· 2· (ետասիչ) ետասիչ·
Petriére, *sm. pierrier,* m. փոքր պատերազ-միկ ետասիչ· ետասիչ· ետասիչ·
Petrificáre, va. *pétrifier.* քարացուցանել· ետասիչ· ետասիչ· ետասիչ·
Petrificazióne, *sf. pétrification,* f. քարանալն· քարացեալ ետասիչ· ետասիչ· ետասիչ· ետասիչ·
Petrífico, a, *a. pétrifiant, e.* քարացուցիչ· ետասիչ· ետասիչ·
Petrígno, ja, *a. de pierre. 2. dur, obstiné, e.* ետասիչ· ետասիչ· 2· ետասիչ· ետասիչ·
Petrino, *{ քարելեաց· 2· ետասիչ· ետասիչ·*
Petrónciana, *v.* Melanzana.
Petróne, *sm. bloc de pierre,* m. քար· վէմ· մեծ· պեսպես· ետասիչ· ետասիչ·
Petrosélino, *{ sm. persil,* m. ագասպեկ·
Petrosémolo, *{* ետասիչ· ետասիչ· (ետասիչ ·ուսուցիչ)· ետասիչ·
Petróso, a, *a. pierreux, se. 2. dur comme une pierre.* քարային· վէմային· 2· ետասիչ· ետասիչ· ետասիչ· ետասիչ·
Petrúcola, *{ sf. petite pierre,* f. քար փոքրիկ·
Petruzza, *{* ետասիչ·
Pettabótta, *sf. cuirasse,* f. յանկասան· զրահ կրծից· ետասիչ·
Pettáta, *sf. coup sur la poitrine,* m. 2. *montée rude, pénible,* f. քանելն զկուրծս· ետասիչ կրծոց· 2· գառ ի վեր դժուարին· ետասիչ· ետասիչ· 2· ետասիչ·

Pettégola, *sf. femmelette, commère*, f. կին անպտղ · կնիկ ողորմելի · կին։

Pettegolézzi, *sm. cailletage*, m. չատխոսութիւն · լեզուաբանութիւն։

Pettiera, *sf. poitrail*, m. լանջապան · զրահ կրծից · կրծոց · կուրծք։

Pettinagnolo, *sm. peignier*, m. սանդրագործ · խոյրագործ։

Pettinare, *va. peigner. 2. carder. 3. maltraiter. 4. manger et boire comme quatre.* սանրել · յարդարել սանդրով · 2. զվել զանազան · 3. չարչարել · 4. ուտել եւ ըմպել չատ · ձգձգել · խարտոշ · ծեփ կերտել · 2. խնդրել · 3. ծեծրտելութեամբ · խոցոտելութեամբ · 4. չքե կերիլով եւ ըմպելով։

— all' in su, *ruiner qn. s'habiller, dîner au plus cher, manger, boire*. ծախել զինչ ունի · կործանել զոր · ինչ ինչ եմիտ · ոչնչութիւն հասցնել ընթերք · ընծայ կերիլ եւ ըմպել։

Pettinatóre, *sm. peigneur*, m. *2. cardeur*, m. սանդրիչ · 2. զվելի գործող · խոյրագործ։

Pettinatura, *sf. action de peigner. 2. action de carder.* սանդրելիս · 2. զվելիս · խարտոշ · 2. ծեփ կերտ · ծեփում։

Pettine, *sm. peigne*, f. սանդր · 2. կամին · խնդրելութիւն ինչ · Ծոմս · խոյրե · ծեփ · 2. ծեփ։

Pesce —, *blenne*, m. ձուկն ինչ փոքրիկ · ոչն ոչ տիւնիւ դաւնէ։

Pettiniera, *sf. trousse à peignes*, f. անօթ · սուր (սանդրոց) · * սանդրանոց · խոյրանոց։

Pettirosso, *sm. rouge-gorge*, m. կարմրալանջ · ծիտ · կեօղտ · եբերնէնէ տէր ոչ գոտ։

Petto, *sm. poitrine*, f. *2. gorge*, f. *sein*, m. *3. cœur, esprit*, m. *4. homme*, m. *personne*, f. *5. cuirasse*, f. լանջք · կուրծք · 2. գոգ · ծոց · 3. սիրտ · խորհուրդ · միտք · 4. մարդ անձն · 5. լանջապան · զրահ կրծից · կեօտ · եբերնէ · տիւն · 2. ծոցն · բաճկոն · 3. խնդրել · ցնդել · 4. տիւն · ոտքո · 5. ընդեր · կեցնէ · ընդ ոչ։

Aver un bambino al —, *allaiter*. զինչ ունել · կրծիլ տիւն։

Uomo di —, *homme de courage*. այր քաջասիրտ · խնդրելի տիւն։

Pigliare a —, *prendre à cœur*. պատապանել · յանձն առնուլ · հոգալի լինել · ինչներ եմիտ · ոտքեր ուրիշ ոչ ոչ։

Stare a —, *tenir tête, faire face. 2. être confronté. b* դիմի հարկանել · զնդգէմ կալ · ձակատել · 2. համեմատ լինել · եբերնէ եբերնէ · ընդ ոչ։ · 2. բառներու ոչ ոչ։

A —, appetto, *vis-à-vis*, en face. զէմ

Per —, } յանդիման · հանդէպ · եբերնէ դէմ եբերնէ դէմ եբերնէ։

Pettóccio, *sm. large poitrine*, f. լանջք մեծ · լայն · տիւնոտ, կուրծ եբերնէ։

Pettorale, *sm. poitrail*, m. կրծանոց · լանջապան (երբեմն) · եբերնէ · եբերնէ · տիւնոտ · տիւնոտ։

— *a. pectoral, e. 2. sommaire*. կրծից · ոչ մասնաւոր լանջաց · 2 · համիրճ (գաւառաբան) · եբերնէ տէր · եբերնէ · եբերնէ · 2. համեմատ եբերնէ տիւնոտ ոչ ոչ։

Pettoralmente, *av. sommairement, en jugement sommaire*. համիրճ գաւառաբանաբար · համեմատաբար ոչ ոչ։

Pettoreggiare, *va. frapper poitrine contre poitrine*. ընդհարհարանել կրծիլ ընդ միմեանս · եբերնէ եբերնէ · ընդհարհարել ոչ ոչ։

Pettoruto, *a, a. qui a la poitrine relevée. 2. fig. fier, e.* քաջալանդ · որոյ բարձր են կուրծք · 2 · Հպարտ · մարդամարդ · ուսամբարձրեալ · եբերնէ · եբերնէ · եբերնէ · 2. եբերնէ · եբերնէ · եբերնէ · եբերնէ։

Petulante, *a. pétulant, e.* յանդուգն · եբերնէ · եբերնէ · եբերնէ։

Petulanza, *sf. pétulance*, f. յանդգնութիւն · յանդգնութիւն · եբերնէ · եբերնէ · եբերնէ։

Peucédano, *sm. queue de pourceau*, f. ջանամարիճ · ձիասամիճի · ծծոտ · եբերնէ · եբերնէ · եբերնէ · եբերնէ · եբերնէ։

Pévera, *sf. entonnoir de bois*, m. *Տարաց փայտակերտ · տաշեալ եբերնէ · եբերնէ · եբերնէ։

Peveráda, *sf. bouillon, jus*, m. արգանակ · եբերնէ · եբերնէ։

Pévere, *sm. poivre*, m. պղպէղ · պղպէղ։

Péza, *sf. tirasse*, f. *ուսական ինչ* · պէտ նեվ եբերնէ։

Pézza, *sf. pièce*, f. *morceau*, m. *2. pièce*, f. *3. coupon*, m. *Տաճկ. կոտոր · եբերնէ · 2. պատառ · Հատոր (սառնաւոր) · 3. կտրէտ · փայտ · եբերնէ · եբերնէ · եբերնէ · 2. (պէտ) եբերնէ · եբերնէ · 3. պէտ եբերնէ պէտ · եբերնէ։

Gran —, buona —, — fa, *il y a longtemps, il y a quelque temps. Հարաւս ժամանակ եմ · յապատ ժամանակի է · ինչի վերնի պէտ։*

A questa —, *à présent. այժմ · յայսմ ժամանակիս · եբերնէ · եբերնէ։*

Pezzaccio, *sm. gros morceau*, m. *Տաճկ մեծ · յոգոյ իրի եբերնէ։*

— di poltrone, *grand paresseux. կարի ծոյլ · եբերնէ · եբերնէ։*

Pezzame, *sm. débris*, m. բեկորք · կտորք · եբերնէ · եբերնէ եբերնէ։

Pezzato, *a, a. tacheté, moucheté, diapré, e. պիտակ · խայտաղպատ · եբերնէ · պեծեծ · եբերնէ։

Pezzéndo (andar), *mendier. մուրանալ · ոչ եբերնէ։*

Pezzente, *a. mendiant, e. մուրոյ · ոչնչեալ։*

Pezzétta, *sf.* } *petit morceau*, m. կտորք փոքր։

Pezzétto, *sm.* } *կրճիկ · կտորիկ · եբերնէ։*

Pézzo, *sm. morceau*, m. *pièce*, f. *Տաճկ. կոտոր · պատառ · Հատոր · ոչխար · եբերնէ · եբերնէ · եբերնէ։*

Buon —, *gran* —, *longtemps. Հարաւս ժամայ · բազում ժամանակ · խոյլ վերնի · պէտ եբերնէ։*

— *a. indien, gros âne. անասուն · գրասուն · եբերնէ · հովիտ եբերնէ։*

— d'artiglieria, *pièce d'artillerie. անօթ պատերազմական · թնդանօթի · ծոյ։*

Esser d'un —, *être loyal, sincere. յատկանիշ · անխարգելի լինել · ոչխարհաճ · հնչեալ օլնէ։*

Pezzolata, *sf. réduction en pièces*, f. բեկանելն · կտորելն · եբերնէ · եբերնէ։

Pezzolino, *sm. petit morceau*, m. բեկորք · ոչխար · եբերնէ։

Pezzuóla, *sf. mouchoir*, m. *2. petit morceau*, m. *ձեռնվիճակ · 2. ոչխար · եբերնէ · 2. պատառ · եբերնէ · եբերնէ։*

Pezzuólo, *sm. petite pièce*, f. *tambeau*, m. *կոտոր փոքրիկ · կտորիկ · պատառ · եբերնէ · եբերնէ։*

Piacentâre, *va. flatter.* ազդել. Շոյհ/ուկս խօսել. Խաբէբայհ.

Piacente, *a. plaisant, e.* Հաճոյ. ընդունելի. Խօդոս. Խօս. Քեֆխնդրէ.

Dio —, *s'il plait à Dieu.* Եթէ Տէրտն հաճոյ ինտուդի. Ին ս Աստուած.

Piacentemente, *av. affablement, paisiblement.* քաղցրաբարոյութեամբ. Մարդասիրաբարոյութեամբ. Խաբէբայհ. Լեհնէիհ իւթ.

Piacenteria, *sf. flatterie,* f. փաղաքշանք. անտակասպասութիւն. Խօլաբաթութիւն. Խաբէբայհ. Ին.

Piacentêro,) *sm. patelin,* m. անտակասպաս.

Piacentière,) Խօլաբաթ. Խաբէբայհ. Ին.

Piacenza, *sf. agrément,* m. Հաճոյք. Վայելչութիւն. Լեհնէիհ. Աստուածութիւն.

Piacére, *vn. plaire. 2. complaire, satisfaire.* Հաճոյանալ. Հաճոյ լինել. քաղցրանալ. 2. Հաճել. ուզել. Հանգստացնել. Ուղեկիցել. Խաբէբայհ. Ուզհ. Խաբէբայհ. 2. Ուղեկիցել. Լեհնէիհ. Խօլ լինել.

— *sm. plaisir,* m. 2 *volonté,* f. 3. *grâce, faveur,* f. Հաճոյութիւն. Հաճոյք. զուարճութիւն. Փափկութիւն. Հեշտութիւն. 2. Կամք. 3. Երանիք. Ընդհանր. բարեբարութիւն. Աստուածութիւն. Խօլաբաթ. 2. Երաժիշտ. Փրոց. 3. Ըրինդ. Վերին. Խաղիհ Եւլեհ.

Essere al — d'alcuno, *être aux ordres de qn.* լինել պատրաստ ի ծառայութիւն մարդ. Ուղիհ Խաբէբայհ Հաւէր ըլնհ.

Piacersi, *vp. se complaire, être content.* Հաճել. գոհ լինել. զուարճանալ. Հուզ լինել. Խօլաբանալ.

Piacerôso, a, *a. disposé à faire plaisir, à rendre service.* Մարդասէր. Հաճոյակատար. Կամաքոյ. Ըրինդ. Փրոնվէիհլիհ.

Piacevolâre, *vn. plaisanter.* Հաճել. ազդել. փաղաքշել. Ծիւտ. Խօլ լինել. Խօլաբանել.

Piacevole, *a. affable. 2.agréable, charmant.* բարեբարոյ. քաղց. Մարդասէր. 2. ընդունելի. Հաճոյ. Հաճոյական. ախորժական. Ըրինդ. Եւլեհ Խաբէբայհ. Ին. Խօլ. Ուզհ. 2. Հաճոյաբար. Խօլ. Ուզհ.

Piacevoleggiâre, *vn. badiner, plaisanter. 2. caresser, traiter avec douceur.* Խաղոյ բանի խօսել. Կատակել. 2. ազդել. փաղաքշել. գրգռել. Ըրինդ Լինհ. 2. Խօլաբակ Խաբէբհ. Ծիւտ. Ծիւտհ.

Piacevolétto, a, *a.* dim. *agréable.* Հաճոյ. քաղցր. Խօշիհ.

Piacevolézza, *sf. affabilité,* f. 2. *agrément, charme,* m. 3. *plaisanterie,* f. քաղցրաբարոյութիւն. Մարդասիրութիւն. բարի բարեբարոյ. 2. Հաճոյութիւն. գեղեցկութիւն. Հաճոյ Ինչ. 3. Խաղոյ բանի. Կատակ. Ծիւտիւբ Խաբէբհ Ըրինդ. Վերին. Վերհ. 2. Ըրինդ. Հաճոյաբար Խօլ Խաբէբ. 3. Ըրինդ. Ըրինդ.

Piacevolino, a, *a. un peu agréable, qui a quelque agrément.* անկասկ ինչ Հաճոյական. Խօշիհ. Ուր ու Խօլ.

Piacevolmente, *av. agréablement.* քաղցրաբարոյութեամբ. Մարդասիրաբարոյութեամբ. Ըրինդ Լինհ իւթ. Ծիւտիւբ Խաբէբհ իւթ.

Piacimento, *sm. satisfaction,* f. *contentement,* m. 2. *plaisir,* m. *volonté,* f. Հաճոյութիւն. բեկրէտիթիւն. 2. Կամք. Հաճոյութիւն. 2. Իրաւնքն.

Piaciúto, a, *a. qui a plu.* Հաճոյ եղեալ. Հաճոյ. Խօլաբուզ. Հուզ ըլտնհ. Ուզհ. Խաբէբհ.

Piacolo, *sm. crime,* m. յանցանք. մեղք. Ծաղտնհ. Ծիւտ.

Piaga, *sf. plaie,* f. 2. *fig. ruine, calamité,* f. վէրք. Խոցուածք. Կեղ. 2. չարիք. ապականիչ. Կործանում. Խոց. Ուրհ. 2. Պէտ. Եզիտ.

Piagâre, *va. blesser.* Խոցել. Խօլաբանհ.

Piagentâre, *va. pateliner.* փաղաքշել. Անտակասպասել. Խաբէբայհ Ին.

Piagenteria, *sf. flatterie,* f. փաղաքշանք. Խաբէբայհ Ին.

Piaggerélla,) *sf. coteau,* m. բլրակ. գառիվեր.

Piaggétta,) *sm.* դալերէզէի.

Piággia, *sf. colline,* f. 2. *coteau, penchant de colline,* m. 3. *plage,* f. *rivage de la mer,* m. 4. *contrée,* f. *pays, lieu,* m. բլուր. 2. գառիվեր. գառիվայր. 3. Ծովեզր. 4. Երկիր. ազգաբ. գաւառ. Ընեհ. 2. Եզեալ. դալեր. 3. Սեհնէ. Սեհնէբ. 4. Վէլայհհ. Սեհհ.

Andar piaggia piaggia, *côtoyer, ranger la côte.* քեզել. գահավիր. Եզ. Ուբբ Լինհ.

Piaggiamênto, *sm. flatterie,* f. փաղաքշանք. Խաբէբայհ Ին.

Piaggiâre, *va. côtoyer.* 2. *fig. flatter.* քեզել. գահավիր. 2. փաղաքշել. Եզ. Ուբբ Լինհ. 2. Խաբէբանհ. Խօլաբակ Սեհնէբհ.

Piaggiatóre, *sm. flatteur,* m. անտակասպասաբան. Խաբէբայհ.

Piaggióne, *sm. coteau* , m. բլրակ. գառիվեր.

Piágnere, *vn. pleurer. 2. plaindre, déplorer. 3. bruire.* լալ. արտասուել. գալ. Տաիմանել. 2. ափսոսել. ողբալ. արտնէլ. 3. գոչել. մռնչել (ալեաց). Ուլտնհ. Խալ Սեհսնհ. 2. Ուբհ. Սեհհ. Լեհնէիհ Խնէ. Ընէիհ Սեհնէ. 3. (ալեաց) Ին Սեհնէհ.

— indosso, *jurer, choquer la vue, faire une mauvaise figure (en parlant des habits).* ալ չդայէլ. չլինել վայել. տպաւորանել. Կանվող Խաբէբհ. Ասմհ.

Piagnersi, *vp. se plaindre.* ողբալ. արտնէլ. Լեհնէիհ Խնէ. Ուլտնհ.

Piagnistèo,) *sm. pleurs de plusieurs per-*

Piagnistéro,) *sonnes ensemble,* m. pl. կանլայհք. ողբ բազմոց ի միասին. Ուլտ Սեհսնհ Ուլտ. Ին Սեհնէբ Ընէաց.

Piagnône, *sm. pleureur,* m. լայլոյ. ալալանհ Ուլտնհ. Սեհհ.

Piagnucolâre, *vn. larmoyer.* լալ փոքր ի շատ. Խօլ Խալ Սեհսնէբ. Ուր ու Ուլտնհ.

Piagóso, a, *a. couvert de plaies. Fig.* վիրաւոր. լի վիրաւք. Խալ Ուբբ.

Piaguccia, *sf. petite plaie,* f. վէր փոքրիկ. Խալնհ.

Piálla, *sf. rabot,* m. քեզել. գոփ. Բեհնհ.

Piallâre, *va. raboter.* քեզել. ղոփել. Բեհնհ Լեհնէ.

Piallàta, *sf. coup de rabot,* m. քեզելը. ղոփելը. Բեհնհէիհ.

Piallône, *sm. plane,* f. քեզել. գոփ. Բեհնհ.

Piamadre, *sf. la pie-mere.* f. փափուկ միզն խելաց. Խոնի Հմ.

Piaménte, *av.* pieusement. աստանձպաշտ-ապես ըստ բարեպաշտեմեան։ -ձեր-ապես։ -ձար է։

Piäna, *sf.* solive, f. Հեծան։ գերան։ գերեթ։ գերեթ։

Pianaménte, *av.* doucement. 2. frugalement. 3. doucement, peu à peu. մեղմով։ Հանգարտի։ յա-ղի։ յուրեմեան։ 2. frugalement, յուրեմեան։ չափով։ 3. ողջա-ապ. ապա-ապա։ Հանգիստ Հանգիստ, ապա-ապա։ -ապես։ -ապես։ 2. Հանգիստ Հանգիստ, ապա-ապա։ -ապես։ -ապես։ 3. -ապես։ -ապես։

Pianare, *va.* planer. 2. fig. adoucir, éclaircir. Հարթել։ Հանապարել։ 2. մեղմել։ յա-ղեցնել։ յանապարել։ գերեթել գերեթ-գերեթել գերեթ։ 2. Հանգիստել։ գերեթ գերեթ։

Pianélla, *sf.* mule, pantoufle, f. 2. tuile plate, f. ար. Հարթի ան-մեղ։ անդրագ։ 2. ար-ձան ար-ձան։ մեղ։ անդրագ։ 2. ար-ձան ար-ձան։ ապա-ապան։ գերեթ-ապ։ (Հա-պան-ձան։ 2. յան։ Հապան ձան։

Pianellájo, *sm.* faiseur de pantoufles, m. կարապան։ գերեթ-ձան։

Pianellàta, *sf.* coup de pantoufle, m. Հա-ձապան Հարթեմաքի։ գերեթ-ապ է։ -ապ-ձան։

Pianerótto, *sm.* petite plaine, f. դղյան գաղա-գերեթ-ապ ձան։

Pianerottolo, *sm.* palier, repos, m. գաղեթ գերթի ի գլուխ անդրագ։ -ապան-ձան։

Pianeta, *sm.* planète, f. գնդապան, ձողաք, ձողաքական աստղ։ * ձողաքակ։ -ձան։ — *sf.* chasuble, f. նահապա։ * յուրեման։ գերեթ գերեթ-ձան։

Pianétto, *av.* tout doucement. մեղմով։ Հան-գարտի։ գերեթ։ -գերեթ գերեթ-ձան։

Pianézza, *sf.* plaine, f. 2. douceur, facilité. f. Հարթեմեան։ գերթ։ ողորկ վայր։ 2. գերթեմեան։ Հանգիստ։ գերեթ-գերեթ։ գերեթ գերեթ։ ձան։ 2. գերթ-ապ։ ըստ-ձան։

Piangénte, *a.* pleurant. լալական։ գալական։

Piangere, *v.* Piagnere.

Piangevóle, *a.* lamentable, déplorable. արժանի ապաշխարանաց. պատասխանի։ գալական-գերեթ։ -գերեթ-ձան։

Piangevolménte, *av.* tristement, en pleurant. պատասխան։ լալով։ գալապարեթ։ լիով գալ գալ։

Piangimento, *sm.* larmes, f. pl. pleurs, m. pl. ողջ։ լալիւն։ գալան։ ձիւն։

Piangitóre, trice, *s.* pleureur, euse. լացող։ լալական։ գալան։ լիւրեան, ձիւրան կոչեր։

Piangolare, *en.* larmoyer. լալ, փորձ մի։ գեր գալ գալան։

Piangolénte, *a.* douloureux, se. lamentable. Piangolóso, *a.* triste, triste. ապրելի։ գալապեր։ պատասխ։ գալանաձան։

Piangiáno, *a.* a. de plaine. գաղապեին։ գալ-ապական։ գերեթ գերեթ։

Piano, *sm.* plaine, f. 2. étage, m. 3. couche, f. 4. plan, dessein, m. 5. dessin, m. գերթ։ տեղի ապահարի։ գաղան։ Հարթեմ եւ ողորկ վայր։ 2. պատչառ։ յարկ։ գահկան։ 3. կարգ։ յարթեման։ 4. խորհուրդ։ միտք։ կանխ։ 5. յատակ։ ապատեղագիր։ գրագիր։ պատկեր։ գերեթ։ գերեթ գերեթ։ գերեթ։ -ձան։ 2. գերեթ։ 3. -ձան։ գերեթի։ գերեթ։ 4. գերեթ։ գերեթ գերեթ։ 5. գերեթ։ գերեթ գերեթ։

In —, *horizontalement.* ի Հարթեմեան աստճանեի։ ի Հարթ տեղագրի։ ի գերթի։ -գերեթ գերեթ-գերեթ գերեթ։

— a, a. plan, uni, e. 2. clair, e. 3. affable, modeste. Հարթ։ ողորկ։ միաՀարթ։ 2. յայտնի։ պայման։ 3. Հեզ։ Հանգիստ։ Հանգարտ։ մեղմ։ գերեթ գերեթ գերեթ։ գերեթ գերեթ։ 2. գերեթ գերեթ գերեթ։ 3. գերեթ։ գերեթ։

— *av.* tout bas. 2. lentement, doucement. մեղմով։ մեղմ Հանգիստ։ 2. յայտնի։ Հանգարտի։ գերեթ-ձան։ գերեթ գերեթ։ 2. գերեթ գերեթ։

Pianofórte, *sm.* piano, m. մեղեդական ապ-գերեթ գերեթ-ձան։ գերեթ գերեթ։

Pianta, *sf.* plante, f. 2. ancêtres, m. pl. tige, f. 3. la plante des pieds. 4. plan, m. ստեղծ մատագատանդ։ Տան։ բույս։ 2. նախնիք։ ատաք։ 3. ներքան։ գերեթ գերեթ։ 4. յատակ։ Տրագիր։ ատեղագիր։ գերեթ գերեթ։ -գերեթ։ 2. գերեթ գերեթ։ գերեթ։ 3. գերեթ։ գերեթ գերեթ։ 4. գերեթ։

Far la —, lever le plan. գերեթ։ ատաեբ բարձել։ գերեթի գերեթ։ գերեթ։

Far checchessia di —, commencer de nouveau. գերեթել մի-ատեղամ։ գերեթ գերեթ գերեթ-գերեթ։

Piantadóso, *a.* a. bien planté, e. անկաթեան։ ի անկաթ։ գերեթ։

Piantaggine, *sf.* plantain, m. Հոգեան։ գաղ-գերեթ։ գաղձագեղ։ գերեթ գերեթ։

Piantagione, *sf.* plantation, f. plantage, m.

Piantaménto, *sm.* գերեթ գերեթ։

Piantanimále, *sm.* zoophyte, m. կենդանա-ատեղ։ Տաղան գերեթ։

Piantare, *va.* planter. 2. placer. 3. fixer. 4. abandonner. 5. se lever du jeu lorsqu'on est en gain. անկել։ 2. կանգնել։ ամրաց-նել։ ատղել։ Տատատել։ 3. ղեղ։ մեկ-վարել։ 4. թողել։ լքանել։ 5. գագա-բել ի խաղդ յեղ չտեղյալ։ (-ձան) գերեթ-գերեթ։ 2. ի-ձան։ գերեթ գերեթ։ 3. գերեթ-գերեթ։ 4. գերեթ գերեթ։ 5. գերեթ գերեթ գերեթ գերեթ-գերեթ գերեթ։

Piantársi, *vp.* se fixer, s'arrêter. գագաբել։ կալ։ արձանագեալ կալ։ գերեթել։ գերեթ-գերեթ։

Piantata, *sf.* rangée d'arbres, f. շարք, կարգ Տատագ։ գերեթ գերեթ։

Piantatóre, *sm.* planteur, m. անկող։ ատեղ-կարգ։ գերեթել։

Piantazione, *sf.* plantation, f. անկելք։ գերեթ։

Pianticélla, *sf.* petite plante, f. ստեղ մա-Տրատատել։ մատագատանդ։ գերեթ գերեթ։

Pianto, *sm.* lamentation, f. pleurs, m. pl. ողբ։ լալիւն։ կոծ։ պրատատ։ գերեթ գերեթ։ կերեթ գերեթ։ գերեթ գերեթ։

Levare il —, pleurer. գերեթ Հարկանել։ գերեթ գերեթ գերեթ։

Far il — di checchessia, *ne pas penser à qc.* չտեսել ինչ փոխի։ ոչ եւս Տագալ։ գերեթ գերեթ։

Piantoncino, *sm.* jeune plant, m. ստեղ մա-ատագատանդ։ գերեթ գերեթ։

Piantóne, *sm.* plant, rejeton, m. 2. descendant, m. ստեղծ Տրատատանդ։ բարբոջ։ գերեթ-գերեթ։ 2. յատակ։ սերատեղ։ գերեթ-գերեթ։ գերեթ գերեթ։ գերեթ գերեթ։

Pianúra, *sf.* plaine, lande, f. դաշտ · դետ · դաշտավայր դաշտագետին վայր-ձէ- · գետ·ով

Piàre, *vn.* piauler. Ճուռել · Ճուռոց · կվռան-Ճուռ Ճայն Ճանել · կիվլիսիել · կիվլէ, կիվլել ե֊ղծնել ·

Piástra, *sf.* lame, plaque, f. 2 piastre, f. 3. plastron, m. 4. croûte de la gale, f. տախտակ · կոան · ֆիֆիեղն · 2 · գաշկան · *ջոյոց · 3 · գաշկաց ֆիֆիեղն · 4 · կիպեսէ քարայ · ֆիֆիեղ · 2 · զրահ · 3 · սեղի ծէ֊ղծէ · 4 · սալաւ · ֆ֊ղծ֊ղ֊ղ ·

Piastrélla, *sf.* palet, m. տափակաք մանկտաց · *լեփ · ֆ֊ղծէ · ֆ֊ղծ֊ղ֊ղ ·

Piastrélło, *sm.* linge sur lequel on étend les emplâtres, m. կտաւ, կտաւէրս տափակաց֊ելու֊ձէ֊ղ ոգէ֊ղ ·

Piastriccio, *sm.* galimatias, m. կռատակ, խառն կռատ (ըստիպ) · ֆ֊ղծ֊ղ֊ղ֊ղ կէ֊ղ֊ղ ·

Piastróne, *sm.* plastron, m. զրահ֊ղ ֆիֆիեղն · ֊ղղի ֆիֆիեղն ·

Piateggiare, *vn.* plaider. 2. disputer. դա֊

Piatire,) Խոկ · դատ վարել · ֆ֊ղատ գալ · 2 · վիճել · մարտակ · գալ կիվել · ֆ֊ղծէ֊ղ · 2 · գ֊ղճ֊ղ֊ղ֊ղ · Նէս կիվել ·

Piatitóre, *sm.* plaideur, m. 2. disputeur, m. դատապար · 2 · վիճող · ֆ֊ղճ֊ղ · 2 · Նէ֊ղճ֊ղ ·

Piáto, *sm.* proces, m. 2. débat, m. dispute, f. 3. besogne, f. 4. souci, soin, m. 5. occasion, f. դատ · դատաստան · 2 · կռիւ · մա֊ղատաստ · 3 · գործ · իր֊ · 4 · հոգ · գործ֊ղ֊ղ֊ղ֊ղ֊ղ · 5 · պատճառ · գիպուած · ֆ֊ղճ · գ֊ղ֊ղ֊ղ֊ղ · 2 · գ֊ղ֊ղ֊ղ֊ղ֊ղ · Նէս · 3 · Ճ֊ղ · ֆ֊ղճ֊ղ֊ղ֊ղ · 4 · ֆ֊ղ֊ղ֊ղ · 5 · ֆ֊ղ֊ղ֊ղ · ֆ֊ղ֊ղ֊ղ֊ղ ·

Piátta, *sf.* bateau plat, m. մեծկակ տափակ · ֆ֊ղ֊ղ ֆիֆ֊ղ֊ղ ·

Piattaforma, *sf.* plate-forme, f. հոգալոյր տրիճիտ֊ղ · մարտկոց · ֆիֆիեղն ·

Piattellata, *sf.* coup de plat, m. Տարած տափեղ · ֆիեղ֊ղ ֆ֊ղ֊ղ ֊ղ֊ղ֊ղ ·

Piattello, *sm.* assiette, f. պնակ · պատեղ · ֆ֊ղ֊ղ֊ղ · ֆիֆ֊ղ֊ղ ·

Piatteria, *sf.* vaisselle, f. տախտաք · պատառակաք · ապատ · ֆ֊ղ֊ղ֊ղ֊ղ · ֆիեղ֊ղ֊ղ֊ղ ·

Piátto, *sm.* plat, m. 2. nourriture, f. պնակ · տախտ · պատեղ · պատառակ · 2. կիրպակաք պարէն · ֆ֊ղ֊ղ · ֆիեղ֊ղ · ֆիֆ֊ղ֊ղ · ֆ֊ղ֊ղ֊ղ · 2 · Նաֆ֊ղ֊ղ · վ֊ղ֊ղ֊ղ ·

— a, a. plat, e. 2. caché, e. գեղ֊ղ · Տարի֊ղ֊ղ֊ղ֊ղ · տապաղակ · * Տակարգակ · 2 · ֆ֊ղ֊ղ֊ղ֊ղ֊ղ · Տ֊ղ֊ղ֊ղ֊ղ · ֆ֊ղ֊ղ֊ղ · 2 · ֆիեղ ·

Di —, en cachette. 2. du plat d'une épée. գաղտակ · Տ֊ղ֊ղ֊ղ · 2 · տապտակ կողմանի պրոյ · ֆիեղ֊ղ֊ղ · 2 · ֆ֊ղ֊ղ֊ղ֊ղ ֊ղ֊ղ֊ղ ֊ղ֊ղ֊ղ֊ղ֊ղ ·

Piáttola, *sf.* morpion, m. արիվ եքանաց · ֆ֊ղ֊ղ ֆիեղ ·

Piattolóso, a, *a.* pouilleux, se. արիվաթիղ · ֆիեղ֊ղ ·

Piattonáre, *va.* frapper du plat d'une épée. Տարկանել տապտակ կողմանի պրոյ · ֆ֊ղ֊ղ֊ղ֊ղ ֊ղ֊ղ֊ղ ֊ղ֊ղ֊ղ֊ղ֊ղ ֊ղ֊ղ֊ղ֊ղ֊ղ ·

Piattonáta, *sf.* coup du plat d'une épée, m. Տարած տապտակ կողմանի պրոյ · ֆ֊ղ֊ղ֊ղ֊ղ ֊ղ֊ղ֊ղ ֊ղ֊ղ֊ղ֊ղ֊ղ ֊ղ֊ղ֊ղ֊ղ֊ղ ·

Piattóne, *sm.* grand plat, m. 2. morpion, m. տախտակ մեծ · 2 · արիվ եքանաց · պ֊ղ֊ղ֊ղ֊ղ ֊ղ֊ղ֊ղ֊ղ֊ղ ֊ղ֊ղ֊ղ֊ղ֊ղ ·

Piázza, *sf.* place, f. 2. marché, m. 3. lieu, endroit, m. place, f. Տրապարակ · քաղաքավայր · 2 · վաճառք · վաճառանոց · 3 · տեղի · վայր · ֆ֊ղ֊ղ֊ղ · 2 · գ֊ղ֊ղ֊ղ · 3 · ֆ֊ղ֊ղ֊ղ֊ղ ·

— d'arme, place d'armes, ville forte. քաղաք պատրաստութ · տեղ֊ղ · ապրոց · ֆ֊ղ֊ղ֊ղ ֊ղ֊ղ֊ղ · ֆ֊ղ֊ղ֊ղ ·

— *de*, *se faire place.* Նաև֊ղ֊ղ֊ղ Տարդել տեղին · ֆ֊ղ֊ղ֊ղ֊ղ ֊ղ֊ղ֊ղ֊ղ ·

Piazzeggiare, *vn.* se promener sur les places. շրջիլ · Տեղիլ ի Տրապարակս · ֆ֊ղ֊ղ֊ղ֊ղ · ֆ֊ղ֊ղ֊ղ֊ղ ֊ղ֊ղ֊ղ֊ղ֊ղ ·

Piazzétta, *sf.* petite place, f. 2. fig. tache, f. Տրապարակի փոքր · խորշ · 2 · բիծ · ֆ֊ղ֊ղ֊ղ֊ղ֊ղ · 2 · ֊ղ֊ղ֊ղ ·

Pica, *sf.* pie, f. geai, m. 2. pica, m. անծեղ · 2 · խոհարարաց · ֆիտակաք քարդ · ապոթիղն չուտելիս (ֆիշ, անուն) · ֆ֊ղ֊ղ֊ղ֊ղ · 2 · ֆ֊ղ֊ղ ֆ֊ղ֊ղ֊ղ ·

Picca, *sf.* pique, f. 2. dispute, f. Նիզակ · ակ · 2 · կռիւ · կռիւ · ֆ֊ղ֊ղ֊ղ · ֆ֊ղ֊ղ֊ղ · 2 · Նէս · ֆ֊ղ֊ղ֊ղ · ֊ղ֊ղ֊ղ ·

Piccare, *va.* piquer. 3. fig. offenser. խոյթել · Տարկանել · 2 · կիանել, Տարկանել (գինով) · 3 · գինեցուցանել · զայրացուցանել · ֆ֊ղ֊ղ֊ղ · ֆիեղ֊ղ · 2 · Խ֊ղ֊ղ֊ղ · ֆիեղ֊ղ֊ղ֊ղ֊ղ · 3 · Խ֊ղ֊ղ֊ղ֊ղ ·

Piccársi, *vp.* se piquer, se glorifier. պարծել · ֆիեղ֊ղ֊ղ֊ղ · ֆ֊ղ֊ղ֊ղ֊ղ ·

Piccáro, *sm.* un gueux, m. մարթային · պրոֆիլի · ֆ֊ղ֊ղ֊ղ · ֆ֊ղ֊ղ֊ղ֊ղ ·

Piccáta, *sf.* coup de pique, m. Տարած նիզակի · ֆ֊ղ֊ղ֊ղ֊ղ · ֆ֊ղ֊ղ֊ղ ·

Piccatíglio, *sm.* hachis, m. կերակուր ի մանրատաց մսոյ · ֆ֊ղ֊ղ · ֆ֊ղ֊ղ֊ղ֊ղ ·

Picchettáto, a, *a.* tacheté, e. խայտախարիս · պիսակ · դեղեր դեղեր ·

Picchétto, *sm.* piquet, m. ապ բիւ քարահատ խարտն · 2 · գունդ զօրաց ժողովուած (վասն Տանապետի ի ֆիզիտա պահպանութ) · պէր ֆ֊ղ֊ղ ֆ֊ղ֊ղ֊ղ ֊ղ֊ղ֊ղ֊ղ · 2 · Խ֊ղ֊ղ֊ղ֊ղ ֊ղ֊ղ֊ղ֊ղ֊ղ ֊ղ֊ղ֊ղ֊ղ֊ղ ·

Picchiamento, *sm.* coup, m. Տարած · քաֆ֊ղ֊ղ֊ղ · ֆ֊ղ֊ղ֊ղ · ֆ֊ղ֊ղ֊ղ ·

Picchiánte, *sm.* fricandeau, m. Տանձակոր ի մանրատաց մսոյ · ֆ֊ղ֊ղ֊ղ֊ղ ֊ղ֊ղ֊ղ֊ղ֊ղ ֊ղ֊ղ֊ղ֊ղ֊ղ ·

Picchiapétto, *sm.* hypocrite, m. 2. une croix de pierreries. կեղծաւոր · կեղպարիսեց · 2 · քարահատեալ · ֆ֊ղ֊ղ֊ղ · 2 · ֆ֊ղ֊ղ֊ղ֊ղ֊ղ ·

Picchiáre, *va.* frapper. 2. donner des coups. Տարկանել · քաֆել · 2 · զանի Տարկանել · ֆ֊ղ֊ղ֊ղ · ֆ֊ղ֊ղ֊ղ֊ղ · 2 · ֆ֊ղ֊ղ֊ղ ·

Picchiársi, *vp.* se battre, s'abattre, s'étendre, se démener. ֆ֊ղ֊ղ֊ղ֊ղ֊ղ ·

Picchiáta, *sf.* coup, choc, m. 2. perte, f. malheur, m. Տարած · քաֆել · 2 · ապիսպիվ · կորուստ · ֆ֊ղ֊ղ֊ղ · ֆ֊ղ֊ղ֊ղ֊ղ֊ղ · 2 · ֆ֊ղ֊ղ֊ղ · ֆ֊ղ֊ղ֊ղ · 2 · ֆ֊ղ֊ղ֊ղ֊ղ ·

Picchiére, *sm.* piquier, m. Նիզակաւոր · ֆ֊ղ֊ղ֊ղ֊ղ ·

Picchiettiáre, *va.* frapper souvent et légèrement. 2. tacheter. Տարկանել առ առէպ · 2 · խայտախարիս · պիսակ գոյնել · ֆ֊ղ · ֆ֊ղ ֊ղ֊ղ֊ղ֊ղ · 2 · ֆ֊ղ֊ղ֊ղ ֊ղ֊ղ֊ղ֊ղ ֊ղ֊ղ֊ղ֊ղ ·

Picchiettatúra, *sf.* *moucheture*, f. *բապատ. նկարագիր յարձակած. պեճեր պեճեր տալ.*

Picchio, *sm.* *picvert*, m. 2. *coup*, m. *փայտփոր. * Ձակռաթի. 2. Հարուած. ապա. ծռել. 2. տարուել. կըռել.*

Picchiottolo (della porta), *sm.* *marteau*, m. *ձեռ գրան. * գռնար. կոչեակ.*

Piccia, *sf.* *plusieurs pains ensemble.* *Հաց կպեալ իրք մեկտեղ. պէրի պէրին խուելէլ իմիսներ.*

Piccinaco, *sm.* *nain*, m. *իճուկ. կարճ հասակաւոր. * գաճաճ. ճիճեղ.*

Piccino, a, *a.* *petit*, e. *փոքրիկ. պուճուճ.*

Diventar piccin — , *trembler de peur.* *գանռաւել. գարշ Հարիանել յոյժ. պեհալ ոմիսոք. ձեր ծորչոքը.*

Picciolétto, a, *a.* *très-petit*, e. *փոքրիկ.*

Piciolino, a *փոքր յոյժ. պուճուճիկ.*

Picciolézza, *sf.* *petitesse*, f. *փոքրկութիւն. պուճուճութիւն.*

Picciolo, a, *a.* *petit*, e. 2. *bas*, se. *dernier*, e. *փոքր. փոքրիկ. կրասէր. 2. խոնարհ. յետին. անարգ. պուճուճ. 2. ապրանք. ճաճանչ.* A — passo, *à petits pas, tout doucement.* *ճեղմամբ. յամր. նուրբ նուրբ. նուրջ.*

Picciocino, *sm.* *pigeonneau*, m. *ազաւնակ. կեաքերքին նուրբաձայն.*

Piccione, *sm.* *pigeon*, m. 2. *simple*, niais, m. *ազաւնի. 2. միամիտ. պարզամիտ. անմիտ. կեաքերքին. 2. Ջոյ. պեճեն.*

Picciuólo, *sm.* *pédoncule*, m. *queue de fruit*, f. *գոգաձև. կոմեան. ծիլեր ոտքը.*

Star bene o male sui picciuoli, *être fort ou faible sur ses jambes.* *գօրաւոր կամ անաթ լինել ոտիւք. պուռէ ելեին նուրբ ոտ-վէլեիներ ունել.*

Picco, a, *a.* *aiguillonné*, e. *խեհկեալ. խեհեալ. պուռիլիս-լիս-լ.*

A —, *perpendiculairement.* *կլոր ի վերայ. ուղղակիպէս. ոմոսեան. ոօս ոօշ-բոս էօթոռոսն.*

Andar a —, (t. di mar.) *couler au fond.* *ընկղմել. նաւուն. կոխ պոիեան.*

— *sm.* *pic*, m. *լեառն գագաթ. ապառ. ղուխ էնոսէրս. տաղ.*

Piccolamente, *av.* *petitement.* 2. *bassement.* *փոքր ինչ. ասկաս. 2. խոնարհութեամբ. անգամբ. պէր ոգ. ճեսլ. 2. հոգերոհեր.*

Piccolezza, *sf.* *petitesse*, f. *փոքրկութիւն. կրասերութիւն. նուազութիւն. պուռիլիս-լ. * ասքանչելի.*

Piccolino, a, *a.* *bien petit*, e. *փոքրիկ. ասքանչելի. պուռիլիսներ.*

— *sm.* *petit enfant*, m. *մանուկ մատաղ. մանկիկ. ղճոսոք. ճաբէլ.*

Piccolo, a, *a.* *petit*, e. 2. *court*, e. *փոքր. մանր. փոքրիկ. 2. կարճ. պուռիլիս. պուռ. ասքանչելի. 2. գըսոս.*

Picconájo, *sm.* *archer*, m. 2. *pionnier*, m. *նետաձիգ. նետազործ օդնական գաղջակատ. 2. ասկիպոյ զինուոր. ասկրատ. ղսոս. փուռլիսիկ. 2. ֆոսքոնը. պուլիսոնը.*

Piccone, *sm.* *pic*, m. 2. *pioche*, f. 3. *pique*, f. *մատր գագաթաւոր. քարտրպակ. 2. մատր օդնաշինաց. 3. Ջեղակ. արգել. ֆոսքոս ելեին.*

պուռիլիս. 2. պիքոռէզ ելեին. 3. պուռիլիս. ասքանչ ելեոք.

Picconiere, *sm.* *pionnier*, m. *որ գործէ ուսանող. օդնական. մշնաւոր. գաղաւոս. ֆոսքոնը. ելեին էլե իւելեին.*

Piccóso, a, *a.* *pointilleux*, se. *կատարած. գագաթոյ. ելեոքլեն. պուռիլիս.*

Piccózza, *sf.* *hachette*, f. *տապար. կայծակ. ասպաղ. ղաղիս. ելեոք.*

Picea, *sf.* *pin sauvage*, m. *կանհի. փայտ չոսն. * մայրի. ելեոս. ասքանչելի պերոյն.*

Pidocchería, *sf.* *ladrerie*, f. 2. *niaiserie*, f. *ոշնամիներ. 2. տխմարք. դպրեն իրք. պեպուռիս. 2. ասքի ոգ ելեյ.*

Pidocchio, *sm.* *vermine*, f. *pou*, m. *ոջիլ. պուռիս. պուռիս-լ.*

Pidocchióso, a, *a.* *pouilleux*, se. 2. *gueux*, se. *avare.* *ոջլոտ. 2. կծկի. պիլիս. պեճուռիս. 2. ֆոսքոներ.*

Pie, *sm.* *pied*, m. 5. *tronc*, m. *tige*, f. 6. **Piede**, *l'plante*, f. *pied*, m. 7. *base*, f. *fondement*, *appui*, m. *տակ. ոտ. սրնագոյր. պիդոնքը. 2. տակ (յատկ էրկոյսոյսոյ ոտիւք). 3. տակ յատուկ բանից. 4. տապան. տակ. յետնական. 5. քուն. տրի Տաագ. 6. տէ. գոյատև. տաճիկ. 7. Հիմն. խորհուրդ. մեքեն. պուռ ֆոսքոր. ֆոյ. 2. պուռ. ֆոսքոն պիսքոր. 3. էլեոն. գիսոն. 4. տոռ էրեքոյ. 5. (պուռ) պուռիսպուռ-ֆոյոռոսն. 6. տոռ. ֆեֆոսն. 7. պուռ. ֆոսքոն. ֆեոքոյ.

Andar co'suoi piedi, *marcher tout seul.* *երեակ միայն գիսոյակ. խուելեըս կեհեոք.*

Appiede, appiedi, *à pied.* *Հետ. ի Հետոտս. Հոյոն.*

Cercare cinque piedi al montone, *chercher midi à quatorze heures.* *գտանգոյեիներս ասկանել. յաճելգոյս սասասանել. տոռոր էոնոս. պէր ելեյն պուռիսոն.*

Capopiè, *de haut en bas, sens dessus dessous.* *2. erreur, faute*, f. *գլխիվայր. վեր ի վայր. 2. սխալանք. փոխգր. պուռ-պուռ. ասքիոռոն. 2. խանելեն. պուռիս. խանելեըն.*

Dar de' piedi in terra, *s'enfuir, échapper.* *գնաս ամբոխեալ երթալ. փախչել. ֆուռ. ոիչելեոք.*

Levarsi in —, *se lever debout.* *յառն կալ. կանգնել. յառնել. պուռ ի ֆուռ.*

Su' due piedi, *soudain.* *առժամայն. յանպատրաստից. պէրոն պէրն. պուռելեոն.*

Tenere il —, *s'arrêter.* *զանգի առնալ. կասել. ոտորոն. ֆուռ.*

Far —, *grossir, faire un beau pied.* *առասպանալ. Տասառաւել. (ոնկոյ). (ոպուռ) ֆուռելեոնոսն. ֆուռելեոնոքը.*

Esser in —, *exister.* *կալ. լինել. կանգուն. ի Տաառ կալ. վեր ոլոն. ոտորոն.*

Piedestállo, *sm.* *piedestal*, m. 2. *appui*, *soutien*, m. *խորհուրդ. պատանգան. 2. նեղ. ոտի. մեքեն. Տասառաւելեիներ. պուռոն. պէրեն. ոտի. պեռն պէրեոն. 2. ոտոտ. ելեոքոռ.*

Piéga, *sf.* *pli*, m. 3. *détour*, *déguisement*, m. *կրկնած. ծալած. 2. խորչ. կարեսոն. լեիներ. ծալն կրկնածոյ. 3. կեծանոպատլեիներ. ծենոյ ասքիոռ. ոնոսոռ. ֆոն. 2.*

ախբիւմ Նէլսոնը. գոռոզու. 3. խոխ խնդրելու. հէնդոսլէզէ.

Pigliare una cattiva —, *prendre un mauvais pli. փառէ ի չարն. զեղծանել. ֆէնոյ ինչ վերծին.*

Piegamento, *sm. pliage*, m. 2. *abaissement, avilissement*, m. կրկնուած. Տալանգը. 2. *խոնարհութիւն. նուազութիւն. ախբիւ. նուծ. 2. ապատնէզէ. հոգոտնէզէ.*

Piegare, *va. e n. plier, fléchir. 2. plier, ployer. 3. plier, pencher. 4. reculer, se retirer. 5. plier (les voiles). 6. fléchir, persuader.* Տալել. կրկնել. 2. Տալ. ծռիլ. կորացուցանել. 3. Հակիլ. ծռել. 4. սեղի տալ. ի բաց կալ. ապրել. 5. ծռացանել. զառացաւան. 6. Հաճել. Հաւանեցուցանել. ախբիւ. ֆոն ֆոն ընել. 2. նուծ. 3. նուծ. ենախբիւ. 4. ծռի նէզէլբէ. ախբ ծռուածը ապրէ. 5. նէզէլբէլբէ ենախբիւ. 6. ֆոնոզոմ. նէլ ընել.

Piegarsi, *vp. se courber. 2. fig. se soumettre.* կրկնել. Տալ. կորանալ. 2. Շնազանդ լինել. զծնանել. խոնարհել. ախբիւլբէ. խոխ ֆոն օլմա. 2. ծռիլ օլմա.

Piegatura, *sf. plissure*, f. կրկնուած. Տալած. ախբիւմ. նէլ.

Piegheggiare, *va. représenter les plis des draps.* նէլուեցուցանել, Նկարել զծալած կուսուց. նուվա ախբիւմէրէ նէզէլ.

Pieghetta, *sf. petit pli*, m. զգուն կրկնուած. փոքրիկ ախբիւմ.

Pieghetto, *sm. petit paquet*, m. Տրար փոքրաքանակ. փոչնոյճէզ.

Pieghevole, *a. pliant. e. 2. docile.* զիւրին ի Տալել. ի Տալ. կակուղ. 2. չարդար. Տեղգդան. նէլըճի. ախբիւզի ֆէլսլ. ինչ ընէ. 2. Հասկնալի. պէտիմ.

Pieghevolezza, *sf. flexibilité*, f. Տուիլն լինել. կակղութիւն. նէլիլը. նուվէլըճէլիք.

Pieghevolmente, *av. souplement.* զիւրաւ. կակղութեամբ. նուվէլըճէլը. ասսոլ ինչ.

Piegieria, *sf. garantie*, f. երաշխաւորութիւն. տէքիլլէ.

Piego, *sm. paquet de lettres*, m. Տրար իրարից. պաճառ նամակաց. փոխոց պէտիկ. նըճէնճը.

Piena, *sf. débordement*, m. 2. *foule, presse*, f. զեղումն, յորդութիւն գործ. ոզող. հնզեզը. 2. բազմութիւն. ամբոխ. ինչըճէնճէ. ասս ինչը. 2. ընտրուճէ. նուլէ.

Andarsene colla —, *être emporté par la foule.* գալել յամբոխէ. մնել յամբոխն. ինձնէ հառնզոզոնէ բազմութեան. ընտրուճէսոն պէտէնէլբէ.

Pienamente, *av. pleinement.* լի բովանդակ. լիով. կասարեալ. ամէնէնէ. պէն-ինճոմ. պէտէնինէ.

Pienezza, *sf. plénitude*, f. 2. *clarté, instruction*, f. լիութիւն. լուսին. 2. յաւակատիւն. պայճառութիւն. յայտնութիւն. ծէտնուճ. գոմինէնէ. 2. ուլեճառլէ.

Pienitudine, *sf. plénitude*, f. 2. *satiété*, f. լիութիւն. լրութիւն. 2. յագուրդ. յագութիւն. ծէտնուճ. 2. ծէյճ. ծէյճ.

Pieno, *sm. plénitude*, f. 2. *foule*, f. լիութիւն. լրութիւն. 2. բազմութիւն. յաճախութիւն. ծէտնուճ. 2. Խուճ. ախբիւ. ղուղուճէ.

Nel — del verno, della notte, *dans le cœur, au fort de l'hiver, au milieu de la nuit. ի մէջ ձմերոն. գՏաւարայ գիշերաւ. էճ, ինչ օրինաւոր.*

— a, *a. plein, e. 2 chargé, e. 3. meilleur, e. 4. libre. 5. gras, se. potelé, e. 6. rassasié, e. 7. accompli, satisfait, e.* լի. լրեալ. զեղուն. Համաճարն. 2. բեռնաւոր. ազխաղեալ. 3. ազնուագոյն. լաւ. 4. ազատ. արձակ. 5. ղոյր. գէր. 6. յագեալ. 7. լրեալ. կասարեալ. Տաճեալ. ծէտնուճ. Ալճ. ըլը. գէր. 2. Խոչընդոտ. Խնդիր. 3. Խնդիրէլը. ալճ. 4. ազատ. Համաճ. 5. էնչճան. 6. ծէյճոս. ըոթ. 7. (քրմաց) Եբէյնի վարէզ. գոտոս ընտանեաց.

In — popolo, *en public.* առաջի ամենայն ժողովրդեան. Տրապարակաւ. ճնչ ճեպէրնէ հանըրտասոն. ալճէն Համայնոն.

In — consiglio, *en plein conseil.* առաջի ամենայն խորհրդականաց. միասին Տանատեղեամբ. պէրնէն պէրնէյնէ Համայնոն.

Corre in —, *porter à plein.* Տարիանել. անբերել. գեղացրիչ ի Համայնոն. ասս ասէլ ասրմաճ. (Նէլսոն) բաճ ևեբէյնի.

Pien di colore, *charge de couleur.* Թանի Նեբէյ. գօյս ընէ.

Pienótto, a, *a. replet, potelé, e.* փոքր մի լրեալ. գէր. պէ ալ. ասլըճ. ասլըճոս ասլըճոն.

Pietà,) *piété, dévotion*, f. 2. *pitié*, com-
Pietade,) *misération*, f. բարեպաշտութիւն. երկիւղածութիւն. 2. գթամիտութիւն. ողորմութիւն. գութ. ապրաՏաւութիւն. Խղճահարութ. ողճասլը. Համէմ. 2. ճերհոմէրէ. Խեղճհնմ. բաճ. ճերհոմէրէ. ևեբէնէ.

Pièta, *sf. chagrin*, m. ցաւ. վիշտ. ոՏԷ. ոեբրո. ընոթ.

Pietanza, *sf. portion*, f. 2. *mets*, m. բաժին (իբրև կերոյ վաճառականաց). 2. կերակուր. խորտիկ. Խաչ. հնոթ. 2. նէեչէ. ընոթ.

Pièttica, *sf. chevalet*, m. եշ. մկրճի սղոցիկ փայտից. ոեՏկեՏեբ ՏաՏանոնն ալիքնա գեՏաս լըն ոեբրէն ՏաՏան ալճն.

Pietosamente, *av. pitoyablement.* գթամիտեամբ. ցաւագին. ողորմ. պատկառելովն. ոՏՏանոնէ ընոչ նէչ.

Pietóso, a, *a. pitoyable, charitable. 2. pieux, se.* գթած. ողորմած. յաճախագործ. Յաւատաւոր. բարեպաշտ. երկիւղածութիւն. ոՏՏանէլի. նէեՏնէլբէ. ոՏՏնէլբ. 2. Խոչընդոտոր.

Pietra, *sf. pierre*, f. քար. վէմ. սրճան. 2. խոհ փաՏիչոսի. քար երկիմանից. ՏնչՏ. հաճ. ոեՏ. 2. հաճոն. ոեՏոզեբէ ոեՏ հաճ ՏնչՏ ՏնչՏ.

— focaja, *pierre à fusil.* զպպճաղ.* կամքար. նէեՏ ՏնչՏ.

— di paragone, *pierre de touche.* քար փորձանէեան. Համահ. (Նէլսոն ՏնչՏ).

— viva, *pierre dure.* վէմ կարծր. սրճաքար. Խաւաքար. ֆեբ ՏնչՏ. ֆոն ՏնչՏ. ֆոՏնչ ՏնչՏ.

— di scandalo, *pierre d'achoppement.* վէմ գայթակղութեան. պատճառ վիրաւորելոյ. ֆէեՏ ևոբեՏ վէչէնէ. կնՏոՏոն ոեՏոզեբէ.

— preziosa, *pierre precieuse.* քար պա-

* տուական, պէսպէս · այն · * գոհար · ֆեր-
հեր ·

Pietráme, *sm.* quantité de pierres, f. քարերու կարկառ, բազմութիւն քարանց · Խուզո-
ՐՆ Իշէնէ՝ ·

Pietrata, *sf.* coup de pierre, m. Հարուած քարի · ՆՆ ՈՐԻՆ ·

Pietrificare, va. pétrifier. փոխել ի քար · քարացուցանել · ՆՆ ՈՐԻՆ ՈՐԻՆ · ՆՆ ՈՐԻՆ ֆեր-
հեր ·

Pietrificazione, *sf.* pétrification, f. փոխութիւն ի քար · քարանալն · ՆՆ ՈՐԻՆ ՈՐԻՆ · ֆեր-
հերութիւն ·

Pietrone, *sm.* grosse pierre, f. քար մեծ · Իրի ՆՆ ·

Pietróso, a, *a.* pierreux, se. քարուտ · վիմուտ · ՆՆ ՈՐԻՆ · ՆՆ Իւի ՈՅՐ ·

Pietrúzza, *sf.* pierrette, f. քար փոքր · ՆՆ ՈՐԻՆ ՀՀՈՐԻՆ ·

Pievania, } *sf.* cure, paroisse, f. վիճակ, եկեղեցի

Pieve, } ծ ազգակառավարութիւն հաՀՆ ՈՐԻՆ ֆեր-
հերութիւն ·

Pifania, *sf.* épiphanie, f. աստուածայայտնութիւն · յայտնութիւն · հՆ ՈՐԻՆ · հՆ ՈՐԻՆ ՆՆ ֆեր-
հերՆ ՈՐԻՆ ·

Pifara, *sf.* fifre, m. սրինդ · ՀՀՀՀՐՈՒՄ · ֆՆ ՈՐԻՆ · ՀՀՆ ՈՐԻՆ ·

Pifferare, *vn.* jouer du fifre. 2. battre, frapper. Հնչեցուցանել զինդ, զսրինդ · 2 · Հարկանել · բանել · Տեղել · ֆՆ ՈՐԻՆ ՀՀՀՀՐՈՒՄ · 2 · ՀՀՀՀՐՈՒՄ · ֆեղծել ·

Piffero, *sm.* fifre, m. սրինդ · փող · 2 · փողար · ՀՀՀՀՐՈՒՄ · ֆՆ ՈՐԻՆ · 2 · ֆՆ ՈՐԻՆ ՀՀՀՀՐՈՒՄ · ՀՀՀՀՐՈՒՄ ՀՀՆ ՈՐԻՆ ·

Pigamo, *sm.* rue des prés, f. փեղանայ մարգոց · ՀՀՀՀՐ ֆեռնէն · ֆՆ ՈՐԻՆ ֆՆ ՈՐԻՆ ֆեռ-
նէն ՀՀՆ ՈՐԻՆ ·

Piggioramento, ecc. *v.* Peggioramento.

Pighertà, *sf.* paresse, f. ծուլութիւն · ՆՆ ՈՐԻՆ ֆեր-
հերՆ ՈՐԻՆ ·

Pigiare, *va.* fouler. կոխել · ՀՀՆ ՈՐԻՆ · պատ-
ՆՆ ՈՐԻՆ · ՆՆ ՈՐԻՆ ֆեր-
հերՆ ՈՐԻՆ ·

Pigiatóre, *sm.* fouleur, m. որ կոխէ, ՀՀՆ ՈՐԻՆ · պատ-
ՆՆ ՈՐԻՆ · ՆՆ ՈՐԻՆ ֆեր-
հերՆ ՈՐԻՆ ·

Pigiatúra, *sf* foulure, f. կոխումն · ՀՀՆ ՈՐԻՆ · պատ-
ՆՆ ՈՐԻՆ · ՆՆ ՈՐԻՆ ֆեր-
հերՆ ՈՐԻՆ ·

Pigionále, } *a.* locataire. որ ի վարձու ունի · ֆՆ ՈՐԻՆ ֆեր-
հերՆ ՈՐԻՆ ·

Pigionánte, } ֆեր-
հերՆ ՈՐԻՆ ·

Pigióne, *sf.* loyer, m. rente, f. վարձ, սակ ամէն · ֆեռ · ՆՆ ֆեռ-
ՆՆ · ՀՀՆ ՈՐԻՆ ·

Star a —, habiter une maison qu'on a louée. բնակել վարձու ի տան · ֆեռ-
ՆՆ ՈՐԻՆ ֆՆ ՈՐԻՆ ·

Pigliamento, *sm.* prise, f. առումն · առ-
ՆՆ · ՀՀՆ ՈՐԻՆ · ֆՆ ՈՐԻՆ · ՆՆ ·

Pigliánte, *a.* preneur, se. առող · առնիչ · բնդունող · ընդունիչ · ՀՀՆ ՈՐԻՆ · ՆՆ ֆեռ-
ՆՆ ·

Pigliáre, *va.* prendre, saisir. 2. prendre, recevoir, accepter. 3. attraper, tromper. 4. prendre, choisir. 5. tirer, prendre, puiser. 6. prendre, manger. 7. croire, entendre, supposer. առնուլ · ընդունել · ունել · գրաւել · 2 · ընդունել · առնուլ · յանձն առնուլ · 3 · խաբել · պարսել · 4 · ընտրել · քաղել · 5 · Հանել · Հդել · 6 · առնուլ · ուտել · Տաղտկել · 7 · իմանալ · խելամտել · կարծել · դնել · ՀՀՆ ՈՐԻՆ · Ռ-
ՆՆ ՈՐԻՆ · ՀՀՆ ՈՐԻՆ ֆՆ ՈՐԻՆ · 2 · ՀՀՆ ՈՐԻՆ · ՀՀՆ ՈՐԻՆ · 3 · ՀՀՆ ՈՐԻՆ · 4 · ՀՀՆ ՈՐԻՆ · ՀՀՆ ՈՐԻՆ · 5 · ՀՀՆ ՈՐԻՆ · ՀՀՆ ՈՐԻՆ · 6 · ՀՀՆ ՈՐԻՆ · ՀՀՆ ՈՐԻՆ · 7 · ՀՀՆ ՈՐԻՆ · ֆՆ ՈՐԻՆ ՀՀՆ ՈՐԻՆ ·

Pigliarla, o pigliarsela con Jalcuno, *s'en prendre à qn., se quereller.* պատճառել · ցասնալ · գժտել · Խռնիլ ՀՀՆ ՈՐԻՆ · ՀՀՆ ՈՐԻՆ ·
— a fare, a dire, *commencer, se mettre à faire qc.* առնուլ · սկսանիլ · Տեղն ի գործ պիտանել · ՀՀՆ ՈՐԻՆ · ՀՀՆ ՈՐԻՆ · ՀՀՆ ՈՐԻՆ ·
— consiglio, *se résoudre, prendre un parti.* Հաստատել · դնել ի մտի · ասՀՆ ՈՐԻՆ · ֆՆ ՈՐԻՆ ֆՆ ՈՐԻՆ · ֆՆ ՈՐԻՆ ՀՀՆ ՈՐԻՆ ·
— animo, *prendre courage.* որի առնուլ · քաջալերիլ · ՆՆ ՈՐԻՆ ՆՆ ՈՐԻՆ · ՀՀՆ ՈՐԻՆ · ֆՆ ՈՐԻՆ ֆՆ ՈՐԻՆ ·
— in parole, *prendre en paroles.* մեկին ի խնդրոյ · կամեսիրել · ՆՆ ՈՐԻՆ ՆՆ ՈՐԻՆ · ՆՆ ՈՐԻՆ ֆՆ ՈՐԻՆ · ՆՆ ՈՐԻՆ ֆՆ ՈՐԻՆ ·
— moglie, *se marier.* կին առնել · ամուսնանալ · ՆՆ ՈՐԻՆ · ֆՆ ՈՐԻՆ ·
— diporto, *se promener.* զբնոյ · Տեղել · երթեւեկելս առնուլ · ՀՀՆ ՈՐԻՆ · ՆՆ ՈՐԻՆ ՀՀՆ ՈՐԻՆ ·
— la febbre, il sonno, *être attaqué de la fièvre, être pris du sommeil.* ի վերայ Հնանդել քնոյ, կիրեան բռնուիլ · ՀՀՆ ՈՐԻՆ · ՀՀՆ ՈՐԻՆ · ՀՀՆ ՈՐԻՆ ՀՀՆ ՈՐԻՆ · ՀՀՆ ՈՐԻՆ ՀՀՆ ՈՐԻՆ ·
— diletto, *prendre plaisir.* Հաճել · Կիւրաւնալ · սիրտին · ՆՆ ՈՐԻՆ ՀՀՆ ՈՐԻՆ · ՀՀՆ ՈՐԻՆ ·
— terra, *prendre terre, débarquer, descendre à terre.* իջանիլ ի ցամաք · ելանիլ ի Նաւէ · ֆՆ ՈՐԻՆ · ՀՀՆ ՈՐԻՆ ·
— monte, *gagner la montagne.* ելանել ի լեառն · ՀՀՆ ՈՐԻՆ ·
— la via, *se mettre en chemin.* յաղի անելու · ուղղ լինել · ՆՆ ՈՐԻՆ · ՀՀՆ ՈՐԻՆ ·
— la fuga, *prendre la fuite.* փախչել · ֆՆ ՈՐԻՆ ·
— il fuoco, *fig. s'aigrir.* լինել բարկ, Հիմնա · զառանդ եւ լինել զայրախ · ՆՆ ՈՐԻՆ · ՆՆ ՈՐԻՆ · ՆՆ ՈՐԻՆ ՆՆ ՈՐԻՆ ·
— mal talento, *s'emporter.* զայրանալ · զայրացնել · ՆՆ ՈՐԻՆ ՆՆ ՈՐԻՆ · ՀՀՆ ՈՐԻՆ · ՀՀՆ ՈՐԻՆ ·
— a male, *prendre en mauvaise part.* մեկին ի խիղճ · առնուլ ի խիղճն · ՆՆ ՈՐԻՆ · ՆՆ ՈՐԻՆ ՆՆ ՈՐԻՆ · ՆՆ ՈՐԻՆ ֆՆ ՈՐԻՆ · ՆՆ ՈՐԻՆ ֆՆ ՈՐԻՆ ֆՆ ՈՐԻՆ · ՆՆ ՈՐԻՆ ֆՆ ՈՐԻՆ ֆՆ ՈՐԻՆ ֆՆ ՈՐԻՆ ·
— pensiere, *avoir soin de qc.* Հոգալ · Հոգ ի մտի ունել · խնամ առնել · ֆՆ ՈՐԻՆ ֆՆ ՈՐԻՆ · ՆՆ ՈՐԻՆ · ՆՆ ՈՐԻՆ ֆՆ ՈՐԻՆ ·
— l'alto, *aller en haute mer.* խաղալ ի խոր Տոմս · ՆՆ ՈՐԻՆ · ՀՀՆ ՈՐԻՆ · ՀՀՆ ՈՐԻՆ · ՀՀՆ ՈՐԻՆ ·

Pigliársi, *vp.* prendre, prendre racine. 2. se prendre de passion, s'affectionner. պատճառել · պաշինել · ակ առնուլ · 2 · խանդաղատել · զոմի պրպտել · Տարկանել ի սէր · ՆՆ ՈՐԻՆ ՆՆ ՈՐԻՆ · ՆՆ ՈՐԻՆ ֆՆ ՈՐԻՆ · ՆՆ ՈՐԻՆ ֆՆ ՈՐԻՆ · 2 · ՀՀՆ ՈՐԻՆ · ՆՆ ՈՐԻՆ ·

Pigliatore, trice, *s.* preneur, euse. 2. aimable, qui captive les cœurs. առող · ընդունիչ · 2 · գերիչ մտաց · սիրելի · յանկարծ · ՀՀՆ ՈՐԻՆ · ֆՆ ՈՐԻՆ ֆՆ ՈՐԻՆ · 2 · ՀՀՆ ՈՐԻՆ · ՀՀՆ ՈՐԻՆ · ՀՀՆ ՈՐԻՆ ֆՆ ՈՐԻՆ ·

Pigliévole, *a.* aisé à prendre. դիւրառած · ֆՆ ՈՐԻՆ ՀՀՆ ՈՐԻՆ · ՆՆ ՈՐԻՆ ֆՆ ՈՐԻՆ ·

Piglio, *sm.* action de prendre, f. 2. regard, air. m. mine, f. առումն · առ-
ՆՆ · 2 · Տեսիլ · յանկարծ · կիրպտանք · ՀՀՆ ՈՐԻՆ · ՀՀՆ ՈՐԻՆ · 2 · ՆՆ ՈՐԻՆ · ՀՀՆ ՈՐԻՆ · ՀՀՆ ՈՐԻՆ ֆՆ ՈՐԻՆ ·

Dar di —, *se saisir de qc.* 2. fig. *commencer à faire.* առնալ, բռնանել. 2. *prendre sa tournure.* ակիզբ առնել. ուշ. ի—ի հոն. 2. գալ—ի եղ. ասրան.

Pigméo, *sm. pygmée*, m. թզուկ. կարճ հասակաւոր. * գամաճ. ճիւճիկ.

Pignátta, *sf.*) *pot*, m. *cruche*, f. պղան.

Pignátto, *sm.*) կեռաչեղ.

Pignere, *va. pousser.* 2. *peindre.* մղել. վրձել. 2. ներաել. սառեցրարել. ներկել. ներկ ելիլիր. 2. ելեոիր. նոսր ներկ.

Pignersi, *vp. s'avancer.* յառաջել. անցանել. ի ներ վերոյ. ի ներելիր.

Pignóne, *sm. digue*, f. թումբ. — պեռան.

Pignoramento, *sm. gage*, m. գրաւ. գրաւագիր. ելիր.

Pignorare, *va. donner, prendre en gage.* գրաւական գնել. գնել ի գրաւ. 2. գրաւ առնալ. ելիր ի գրաւ, ելիրիր. 2. ելիր. ելիրիր ուշ.

Pignorato, a, *a. hypothèque, engagé, e.* եգեալ ի գրաւ. ելիրիր ի գրաւ—ուած.

Pigolare, *vn. piauler.* ճռուռալ. ճռռալ. ճռուռոց. 2. *gémissement.* տրտնջալ. ելելել ելելիր. ելելիրելիր. 2. — ելուիր. ելրելուռնալ.

Pigolóne, *sm. piailleur*, m. տրտնջող. ըրրթնջող. ելը գոռոզ ելիրելոց ելրելուռնող.

Pigramente, *av. nonchalamment, avec paresse.* ծանրագործաբար. ծուլաբար. ծանրաբար. ելը ելը. ելիրելիր ելե.

Pigrezza, *sf. paresse*, f. ծուլութիւն. յապաղութիւն. գանգատալը. ելիրելիր. տեսնելիր.

Pigrire, *vn. devenir paresseux.* ծուլանալ. յապաղալ. ելիրելելիրելիր.

Pigrizia, *sf. paresse*, f. ծուլութիւն. ձեղացութիւն. ելիրելիր տեսնելիր.

Pigro, a, *a. paresseux, se.* ծոյլ. վատ. ձեղ. ելիրիր. տեսնիր. գ——ոիր.

Pila, *sf. pile*, f. 2. *bassin*, m. 3. *auge*, f. 4. *benitier*, m. 5. *mare*, f. 6 *coin, carré*, m. խաբիսի. պատուանդան կողմնոց կամրջի. 2. ատագան. 3. ջրաբուղ. անօթ գանատնական պրտղանելոյ. 4. ատագան ջրոյ օրհնելոյ. 5. անկան ձիոյ. 6. խաբիսի. երկաի յորոյ վերայ դրօշին գաշեկները. ելեզերելիրեն եան ելրելիրեն. 2. ելրելու. հանելու. 3. հանելիրելի ելելրելոնե ելը. ելելրելու. 4. հալ ելելիր հանելելրելու. 5. ելելիրեն ելուելը ելրելոնեն հանելու. տեսնել. 6. ելրելիրելիր ելելելելիրեն ելելիրեն գ——ոնե ելելիր.

Pilão, *sm. pilau*, m. կերակուր ձիլ յորինեալ յորիոյ. * լոքապուր. ձիլալ.

Pilastráta, *sf. pilastres*, m. pl. մոյիք. նեցուկք. կամարակապք. ելելիր. ելելիրեն. ելելիր.

Pilástro, *sm. pilastre, pilier*, m. մոյիք. խարիսխ. սիւն. ելելիր. գոյնե. ելելիրեն.

Pilátro, *sm. mille-pertuis*, m. տրոշնիկ. ելել. ելրելելիրեն ելուրը ելիր ելելիր ելի.

Pilière, *sm. pilier*, m. պատուանդան, մոյիք կամրջոյ. ելեզերելիր ելելիր.

Pillacchera, *sf. éclaboussure*, f. 2. fig. *défaut, vice*, m. 3. *avare, taquin.* սիրտ գայթ. ցիր. 2. ախտ. բիծ. կարիք. 3. ագահ. կիծոր. ելրելիր. 2. ելուր. ելելելիր. 3. ելրելելոր. ելուրելիր.

Pillácola, *sf. crottin*, m. ապր. քակոր. կոնապատոզ. ելելր. ելելելր.

Pillare, *va. piler avec un pilon.* ծեծել. ելեսոյ. մաթրել. ելելիր. ելելիր.

Pilliciájo, ecc. v. Pelliciajo, ecc.

Pillo, *sm. pilon*, m. ծանրաման. հաւեր ելել.

Pillola,) *sf. pilule*, f. հաւ գեզոյ. գեղդ.

Pillora,) Inghiottir la —, *avaler la pilule.* համիլ. ելել. ձեռ ելելիրել. գանգատիլ. ելելելիրել ելրելիր. ելելելելիրեն.

Pillótta, *sf. balle*, f. փղոյ. ատոյ փամփուշտ. ելել ելելոր.

Pillottare, *va. flamber.* 2. fig. *maltraiter.* ծոթել գ'ատոյ ի շղթայել գ'ատոյ. 2. լլկել. յաղարել. ելելոր ելրելելիրեն ելել ելելելիրել. 2. ելելրելելիրեն. ելելելելիրեն. — un bastimento, *mener un vaisseau au funin.* քարշել գնաւ. ելիր. ելելիր ելելիր.

Pilo, *sm. javelot des Romains*, m. փրկի հռոմայեցւոց. ելոյ ելոմ—ելրելոն ելելիր. ելրելոր.

Pilone, *sm. pilastre*, m. ութանկիան սիւն ընդ գմբէթիա եւ կամարաց. ելելիր ելոր. ելելիր ելելիր.

Pilorcio, *sm. chiche*, m. ախիւ. կծծի. ձղճիմ. ելի ելե. ելելիր.

Piloro, *sm. pylore*, m. դարապան սաամնապաց. ալակոդմեան ներքին ծակ սաամնոցի. փ——ելի ելոր ելրելոր—ելի ելելիր ելելիր.

Piloso, a, *a. velu, e.* մազեղ. ի մազերի. ի ծաւ. ելե—ելի.

Pilóta,) *sm. pilote*, m. առաջնորդ. նաւավար.

Piloto,) Կառավիղ. ելոր—ելրելոր. ելելիր.

Pilucc*á*re, *va. plucher une grappe de raisin.* 2. fig *manger.* կորգել գ'ատոյ խաղողոյ. 2. ձոռալել. ատել. ելոր—ելոր ելոր. ելելիր ելրելելոր ելելելոր. 2. ելելր.

Pilucc*ó*ne, *sm. escroc*, m. խաբեպաց. սաամբաուաւոր. գ——ելրելելիր. ելի ելելիր ելոր.

Pimacc*i*o, *sm. traversin*, m. ծոյտ. ելոր—ելի.

Pimacciuólo, *sm. compresse*, f. ծոյտ ի ջրոյ. գ——ելոր ելոր—ելի.

Pimmeo, *sm. pygmée*, m. թզուկ. կարճ հասակաւոր. * գամաճ. ճիւճիկ.

Pimpinélla, *sf. pimprenelle*, f. ջերմասակ. գ——ելոր. ելելելիրելիր.

Pina, *sf. pomme de pin*, f. պտուղ չամիի. ելոր ելրելելոր. ելելոր.

Pinácolo, *sm. pinacle*, *faîte*, m. աշտարակ (սաաճարին). կատար. ծագ չիսաճոյց. ելելիր. գ——որ ելելրելիր.

Pinacoteca, *sf. galerie de peintures*, f. պատկերատան. պարկ գանձատան նկարոց. ելոր—ելրելելիր.

Pinca, *sf. citrouille longue*, f. երկայն գդում. ——որ ելոր.

Pincerna, *sm. échanson*, m. մատառակ. սպասաւորաց. ելոր—ելելոր.

Pincio, *sm. pomme de sapin*, f. պտուղ եղեւնոյ. ելոր ելրելելոր ելրելելոր.

Pinciône, *sm. pincon*, m. *Խուզուն ինչ փոքրիկ.* * *ստրկիկ.* Խնչնոց:

Pincône, *sm. benêt, sot*, m. *անմիտ. ապուշ. տխմ. անհոգ.*

Pineta, *sf. lieu planté de pins*, m. *անտառ տնկի. տնկած.*

Pinéto, *sm.* ‖ *տառ. տնկի. տնկած.*

Pingere, *v.* Pignere.

Pingue, *a. gras*, *se. 2. fangeux*, *se. պարարտ. կեր. յոյն. 2. ապմաճառան. Հաճարատուտ. տեղ. ելևէն. խուլը. 2. լոճոտ.*

Pingnédine, *sf. graisse*, f. *պարարտութիւն. կերութիւն. 2. Ճարպ. Ճրագաւ. տեղելիւթ. 2. իւղ. խուլը.*

Pingnedinóso, a, *a. graisseux*, *se. պարարտութեան. Ճարպոյ. իւ. խուլը. իւ. խուլոյ տալի:*

Pinière, *sf. galerie*, f. *գաղիճ. սրահ. տեղելիւ. հանգիստ.*

Pinna, *sf. aileron*, m. *nageoire*, f. *2. ailes du nez*, f. pl. *3. pinne*, f. *թեւ. հնամեղ. 2. կողմանք քնչոց. 3. սիրնոյ. դուբի գանաղ. 2. դարբանոն ի որ ծորքը. 3. ֆինեա.*

Pinnácolo, *sm. pinacle, faîte*, m. *աշտարակ (տաճարի). գլուխ, կատար շինուածոց. ծնեի. ելուքեի.*

Pino, *sm. pin*, m. *2. fig. navire*, m. *չոճ. սարդ. * փիճի. 2. նաւ. լաւ. լաւ աշտճ. 2. ևի.*

Pinocchio, *sm. pignon*, m. *սերմն, կորիզն չոճի. լաւ ծառուզ ևերեսին:*

Pinta, *sf. impulsion*, f. *մղելն. մղուն. 2. ծեկոյացութիւն. հրապարք. ևին ևերեք. 2. ֆին. ևլեա.*

Pinto, a, *a. poussé*, *e. 2. peint*, *e. մղեալ. * ներկեալ. ներկեալ. ևին ևերեալ. 2. նաւեալ ոլորեալ.*

Pintore, *sm. peintre*, m. *Նկարիչ. նաքերապետ. ևերեալ.*

Pintorio, a, *a. pittoresque. Նկարագ. նաքերապետ. ևերեալ պատ.*

Pintúra, *sf. peinture*, f. *Նկար. պատկեր. նաքերապետ.*

Pinzacchio, *sm. cosson*, m. *ատամ արմատոյ. ոռոցոյ տալին.*

Pinzétte, *sf. pl. pincettes*, f. pl. *ատելիք (ատկերացոյ. ևեֆի.*

Pinzo, a. *a. tout plein. Թանձրացուն. զեղուն. տեղ. ևերաևեր.*

Pinzochéro, a, *a. bigot*, te. *աշխարհակեաց կրօնասիրի գլխատոր. կեղծատոր. ոռոցեր. ոռոցոյ. փորձ.*

Pinzocheróne, *sm. tartufe*, m. *բարեպաշտուն կերպարանեալ. կեղծատոր. ոռոցեր. փորձ.*

Pinzúto, a, *a. aigu*, ë. *սուր. Հատուածոյ. սայրատոր. տեղի. տեղի.*

Pio, a, *a. pieux*, *se. 2. clément*, *e. pitoyable. պատուհաստ. բարեպաշտ. ատատատատ պատշաճ. երկիւղած. 2. գթած. ողորմած բարեպաշտ. ոռոցոյ. տալիճ. ևեղի ևերեք. գտնեա. 2. Ողորմելի. ևեֆեռելի:*

Pioggia, *sf. pluie*, f. *անձրեւ. անձրեւածք. ևաշնոյ. ևաշոյ. զարտ.*

Pioggióso, a, *a. pluvieux*, *se. անձրեւաբեր. անձրեւածին. ևաշնոյ ևաշոյ.*

Piombággine, *sf. mine de plomb. plombagine*, f. *2. dentelaire*, f. *Նկարչոյ կապար. կապարակ. 2. խոտ ինչ ցաւոյ ատամանց. տեղեա. տեղեա. 2. տեղ ոռոց.*

Piombáre, *vn. être à plomb*, *perpendiculaire. 2. tomber*, *foudre. կշիռ ի վերատատ կալ. 2. անկանել. Հասել. լսեատատ տլեի. տատատոլատ ևատերեան տատերեան. 2. տեղեա.*

— va. plomber. 2. lancer. քշնել. ուղղել կապարատ. 2. արձակել. ձգել. (պնեան տզեատատատեան) ևերատատեան ևեւելեան. լսեատ. իւ ևեերեալ ևին. 2. ոռոցեր.

Piombársi, *vp. s'appesantir, peser sur. ծանրանալ. ծանրել. Հակել. * ապերատեան. ձեւ ևերեալ.*

Piombária, *sf. plombagine*, f. *կապարական Հող. ևերատ տեղ.*

Piombáta, *sf. balle de plomb*, f. *գնդակ կապարեայ. ֆուրատ ևեֆեա.*

Piombáto, a, *a. plombé*, *e. 2. pesant*, *e. 3. bave*, *livide. գրատագեալ կապարատ. կապարեայ. * արձրձատատ. 2. ծանր. 3. կապատակ. ի գոյն կապարի. ֆուրատեան. 2. տեղ. ֆուրատ. 3. ֆուրատեի. ֆուրատ ևեւելի.*

Piombatúra, *sf. balle de plomb*, f. *գնդակ կապարեայ. ֆուրատ ևեֆեա.*

Piombinare, *va. nettoyer un pivet. 2. prendre l'aplomb. Տպրել զձեռիւս. 2. քշնել կապատ գնդատեղեան, զգացմունեան. ևեերեի ևելատեան ևեերելեի. ոռոցեր. 2. ևեֆեռեալ ևեւ. լսեատ իւ ևեւ ոռերելեի. ևեֆեռեալ ևեերելեի ևեֆեռեալ.*

Piombíno, *sm. plomb*, m. *sonde*, f. *2. plomb pour déboucher les privés*, m. *3. crayon*, m. *4. cale*, f. *5. le petit grèbe cornu. գամեղ կշռոյ. կապար (վասն գնդատեղեան ջուրցն եւ զուգացմունեան ջրատատոյն) չափելոյ. 2. կապար գաւազանաց մաքրելոյ. 3. կապարեայ գրիչ. մատիտ. 4. կապար ուռկանի. 5. Տայ. ևեֆեռեալ. ևեե. լսեատ իւ. ոռերելեի ոռերեա. 2. գնդ. ոռերելեալեան ֆուրատեան ալեի. 3. ֆուրատեի ֆուրատ. 4. ուռցոյ ֆուրատեան. 5. ևարիկ.*

— a, a. plombé, *e. livide. կապարեալ. ի գոյն կապարի. կապատակ. ֆուրատեան. ֆուրատեան. ֆուրատեի:*

Piómbo, *sm. plomb*, m. *կապար.* * *արձիճ. 2. կապարեայ գնդոյ արմաշիկաց. ֆուրատ. ևեֆեռ. տեղ. 2. տղերքեց ոռերելեի.*

A —, à plomb, perpendiculairement. ուղղոյն. ուղիղ. կշիռ ի վերատատ. ևեեֆեռատ ֆեռատեան. տեղեան.

Uscir di —, n'être pas à plomb. ևատատել յատատելեին. ևեերել. ևեֆեռեի. տեղեան.

Piomboso, a, *a. lourd comme du plomb. Ծանր որպէս գկապար. ֆուրատ ևին ալեր.*

Pióppa, *sf.* ‖ *peuplier*, m. *կատատեան. տատ.*

Pióppo, *sm.* ‖ *ֆուրատ. ևեղ. տալեր.*

Piórno, a, *a. chargé d'eau. ջատեղ. տատեան. ղեալ. տալեր. տատ ևեւ տեղ տալեր.*

Pióta, *sf. gazon*, m. *2. plante du pied*, f. *կոչտ ևատատեի Հատղ. 2. ներքոյ. գարշապար տեղեա. 2. ևատան. տատ տալեր.*

Piotáre, *va. couvrir de gazon. լեալ ևատատ*

լնդ կռտաիւթ Հագդ· կանալապեղ խառով ծածկել· տեղեր իւէ փղլասուրհան·

Piova, *sf.* pluie, f. 2. abondance, f. անձրեւ· տեղ· 2· առատութիւն· խուշար· 2· պղեստան·

Piovanáto, *sm.* charge de curé, f. պաշտօն ժողովրդապետին· խնամի· հովանւոյ տեղեաց·

Piovano, *sm.* curé, m. ժողովրդապետ· խոժ· հովանաւոր տեղեաց·

— a, *a.* de pluie. անձրեւոյ· խոշարհուր·

Piovegginare, *vn.* bruiner. ցօղել· անձրեւել մանր· խուշար· սերեփել·

Piovere, *vn.* pleuvoir. 2. tomber en grande quantité, venir en abondance. անձրեւել· տեղալ· 2· յորդաբղխս հոսել· տեղալ· յորդել· խուշար խոշոր· ներել· 2· կիսրհոս ներել· խուշար·

— a paesi, *pleuvoir par-ci par-là.* 2. accourir en grand nombre, en foule. անձրեւել տարբ տարբ· 2· խռնել· խուռն բնաիմանալ· ներ ներ խուշար· 2· պերեսեր· պերեալ ներ·

Piovifero, a, *a.* pluvieux, se. անձրեւաբեր· խուշարարուր·

Piovigginare, } *vn.* bruiner. ցօղել· անձրեւել·
Pioviscolare, } մանր· խուշար· սերեփել·

Piovitúra, *sf.* pluie abondante, f. տեղաատրաւք· յորդաձոյս անձրեւ· անձրեւատրեալ· տեղեանք·

Piovóso, a, *a.* pluvieux, se. անձրեւաբեր· անձրեւատիւն· խուշարարուր· հոլիր·

Piovúto, a, *a.* plu, e. 2. tombé, e. տեղացեալ· 2· անկեալ· հոսեալ· խուշար· 2· պերեսեալ·

Pipa, *sf.* pipe, f. եղեգն խոտոյ ծխելոյ· ծխափող· * ծխաքարշ· * միքար· պերիսան եղջերուոյ·

Pipare, *va.* fumer la pipe. ծխել· պերիսան իւէլ· ներեել·

Piperite, *sf.* passerage, f. նուռքաւակ· տատնի ինչ· խոշոլորտ·

Pipilare, *vn.* piauler. ձնտալ հաւուց· ձնտալ զեմռնոց· լսելիս լսելիս եղծանել·

Pipistrello, *sm.* chauve-souris, f. չիղի· չղջիկան· կեղեւ ձագոյ· լեռատերեր· խոշոր·

Pipita, *sf.* envie, f. 2. pépie, f. 3. tendron, burgeon, m. ծխել մարդոյ, փշաթեփ ծխել ի չրթանակի եղջեղոյ· * քրիմ· 2· խոպանարտ ի տպրտ լեզուի (Հաւուց)· 3· Տպրտ ասաց· խաւարծիւ· լերինն ըբձրացը· 2· պերեսեր· գետլոր տերեսին ոճոճան լսելոն լեռոյն· 3· գետնեղ·

Pippionáccio, *sm.* gros tourdaud, m. թռանդամիտ· պերճ·

Pippionata, *sf.* galimatias, m. բաշադրիք· մեռոյթ· պերճասոյ· հռհռալ· պերոյ·

Pippioncino, *sm.* pigeonneau, m. աղաւնեակ· լեռելերգին խոլորտը·

Pippióne, *sm.* pigeonneau, pigeon, m. 2 sot, stupide, m. աղաւնի· Տայ աղաւնոյ· 2· աղաւնւ· թմրադրգին միամիտ· լեռելերգին խոլորտը· 2· պերճ· խոլիկ·

Pira, *sf.* bûcher, m. 2. cassolette, f. փայատկոյտ· 2· խնկանոյ· ատիր Տրաբերան· անօթ (ի Տանկաս եկեղեցեաց) յորոյ ի բերանոյ բոյ եւանեն· ծածան եւշերը· 2· պերեսեր·

Piramidále, *a.* pyramidal, e. բլրաձեւ· ի ձեւ յորանի· հերեփ· պեխլի նոյ պեխլիկան·

Piramide, *sf.* pyramide, f. 2. fusée, f. յարդան բարդի· պիրամիդ· 3. բարդի ժամացոյցի· հերեփ· պեխլի· պեխլի նոյ· 2· ասոր պերճեր·

Pirata, *sm.* pirate, m. ղէն, ապստամբաւոր ի ծովս· գաղտան· ըզդանծաւոր· պեխլի ներեսերեր·

Pirateria, *sf.* piraterie, f. ղէնդ, ապստամի (ի ծովս)· գաղտանլերեն· պեխլի ներեսերեր·

Piratico, a, *a.* de pirate. ղէնի· ապստամբկատարց (ծովս)· գաղտանա պայե·

Pirato, *sm.* pirate, m. ղէն· ապստամբանող տեղատրոն լինելոյ· պիրի գաղտանլերեն ներեսերեր պեխլի նոյ· 2· պերեսեր· պեխլի նոյ· 3· պերեսեր· պեխլի նոյ·

Pirite, *sm.* pyrite, f. Տրաբար· Տրաշան քար· կայծքար· լեռեփ նոյ·

Piroétta, *sf.* pirouette, f. չարժուծ ձեռոյ ապանոյ տեղատրոն լինելոյ· պիրի գաղտանլերեն ներեսերեր պեխլի նոյ· հերեներեն·

Piróga, *sf.* pirogue, f. նաւակ ի բնոյ փորեալոյ· մանդոյ Ամերիկեցւոց· ներեսերեր· ասոր· պղծան գաղտանլ ծառ·

Pirománte, *sm.* celui qui exerce la pyromancie, m. իդէ, գիտի Տրոյ· կրակաՀմայ· ոմին ֆալըշոյ·

Piromanzia, *sf.* pyromancie, f. Հմայք, ըզձամիտն Տրոյ· ոմիլ ֆալ·

Piróметro, *sm.* pyromètre, m. Տրաչափ· ոմիլ ներեսերեր·

Pirone, *sm.* levier, m. ձող· լեռակ· ըբձրեալ· ըբձրեր·

Pirópo, *sm.* rubis, m. աստղին· խոշոր·

Pirocchio, *sm.* un pied de deux brèves. անգոյտ· իւր ներեսոր որ գնալ գաղտան իւէլ·

Pirrónio, a, *a.* pyrrhonien, ne. պիւռռոնեան· փլշան խոպ·

Pirronismo, *sm.* pyrrhonisme, m. պղռռոնոյ· կրմայ պիւռռոնեան· փլշոն ֆըլոսոփ· ներ լեռ խոպերին իւէլլերեն·

Pirronista, *sm.* pyrrhonien, m. պիւռռոնեան· փլշոն խոպ· ներ լեռ խոպերին իւէլլերեն·

Piscatório, a, *a.* de pêcheur. ձկնորսոյ· պոլըճըլըն պիշոյ·

Piscia, *sf.* urine, f. միզ· պեխ·

Pisciagione, *sf.* rebut, m. անարգ, ընկիցիկի խոչ· ֆեխ· ոբըլըզլ լեռ·

Pisciáre, *va.* uriner. միզել· իւէլեփ·

Pisciarélo, *sm.* sorte de vin clairet, f. տպղ խոչ պայման գինոյ· պիր նոյ լեռոյ·

Pisciatójo, *sm.* pot de chambre, m. կոնճ միզելոյ· խոպերոյ·

Pisciatúra, *sf.* pissement, m. միզելն· իւէլեփ·

Piscina, *sf.* piscine, f. 2. vivier, m. աւազան· 2· ձկնաստանդարտ· աւազան ձկանց· հովիւ· 2· պղռլեր հովիւոյ·

Piscio, *sm.* urine, f. միզ· պեխ·

Piscióso, a, *a.* mouillé de pissat. թաց եւ միզաւ· խոպիսեխ ըոլոբլըլ·

Piscoso, a, *a.* poissonneux, se. լի ձկամբք· պոլըճըլ· պոլըճը նէխ·

Pisellájo, *sm.* lieu planté de pois, m. պարտեզ ոլոռանոց· պեխլիճ ըոլոբլ· պեխլիճլըճ·

Piscello, *sm. pois*, m. *տլոն*· ադիւբլիս·
Pispigliare, } *v.* Bisbigliare, Bisbiglio.
Pispiglio, }
Pispino, *sm. jet d'eau*, m. *ջրաղբիւր*· * լուսրուան· ֆէ•ոթիւն·
Pispissare, *vn. chuchoter*. ծՀաւիլ· Հ֊ծիլ·· (ֆէրւոնէ֊ձիլ֊ը) ֆսիւնիլ· ֆէ֊ըլ֊ուլ֊իլ·
Pispola, *sf. alouette des près*, f. *մարգագ տրտոյտ*· լարէ ֆ֊ուլ֊ս·
Pispolétta, *sf. alouette des champs*, f. *գաղ֊ատագ տրտոյտ*· լարէ ֆ֊ուլ֊ս·
Pissipissi, *sm. chuchotement*, m. *չշնչիւն· չշուկ· Հծծիւն*· ֆէ֊ըլ֊իը·
Pisside, *sf. petit vase*, m. *2. ciboire*, m. 3. *fig. creux*, s. m. *cavité*, f. *անօթի փոքրիկ· տափակ· 2· տուփ սրբոյ խորհրդոյ·* * *մանատափակ· 3· խոռոչ· գոգաձ· փ֊ըխ֊ո ֆ֊ոս֊իս֊ ս֊ը· 2· փ֊ոխ֊ի ս֊ը· 3· ս֊ուխ֊ոս֊·*
Pistacchiàta, *sf. confection de pistaches*, f. *կոամ ի պիստակէ· ֆէ֊ըէ ըէ֊ուէ֊·*
Pistàcchio, *sm. pistache*, f. *2. pistachier*, m. *պիստակի· ծառ· պիստակի· ֆէ֊ըէ֊ 2· ֆէ֊ըէ֊ ս֊ա֊ծ֊ը·*
Pistagna, *sf. faîtala*, m. *ծագք· ժաղատեղ· ըէրւո֊ ղեհնէ֊ը·*
Pistillo, *sm. pistil*, m *Հիմի ծաղկանց·* * *սեբ֊ձաղակ· ըէ֊ւէ֊ ֆ֊ոլիւ֊ը·*
Pistola, *sf. lettre*, f. *ֆ֊ուղիի· ռամիսկ· փիր֊ ֆէրւո֊ս·*
Pistole, *sf. pistolet*, m. *Հրվկոց Հրացան·* * *ատրճանակ· ֆէլ֊ի֊ուէ֊·*
Pistolènte, *v.* Pestilente.
Pistolèse, *sm. espèce de couteau de chasse*, f. *ագ ինչ դանակի· ծրան· ըէ֊ւ֊ ֆէ֊ւ·*
Pistolessa, *sf. lettre mal écrite*. ռամիսկ յոռի· անպատկի· ֆէ֊ւ֊ ֆ֊ուէ֊ըէ֊ւ֊ ֆ֊ուէ֊ս֊·
Pistolétta, *sf. billet*, m. *lettre fort courte*, f. *Հ֊ուղի՝ համառօտ, պիտակ՝ տոմսակ· ֆ֊ուէ֊ ֆէրւո֊ ֆ֊ոս֊ֆ֊ոս֊·*
Pistolettàta, *sf. coup de pistolet*, m. *Հրացան, փէրւ Հրացանի· ֆէլ֊ի֊ուէ֊ ֆ֊ուս֊ս֊ս֊·*
Pistolòtto, *sm. tongue letfre*, f. *Հ֊ուղի՝ երկայն· ֆ֊ուէ֊ս֊ ֆ֊ոս֊ոս֊·*
Pistone, *sm. arquebuse à gros calibre*, f. *2. piston*, m. *3. piton*, m. *Հրացան լայնաձոյ· 2· ձող ջրհան գոծոյ·* * *պոց· 3· ատ֊ֆոռուն· ըէ֊ւ֊ոռ֊ուն ֆ֊ոխ֊ֆէ֊ը· 2· ֆ֊ոռ֊ուլ֊ ֆ֊ո ս֊ուէ֊ս֊· ֆ֊ուէ֊ը· 3· Հ֊ուռ֊ի ի֊ի·*
Pistore, *sm. boulanger*, m. *Հացաթոյր· ֆ֊ի֊ ֆ֊ի֊ի·*
Pitàfio, *sm. épitaphe*, f. *արձանագիր մեռ֊ ղոց· ֆէ֊ւ֊ ֆ֊ի֊ֆէ֊ի֊ի·· ֆ֊ուէ֊ը·*
Pitale, *sm. bassin de garde-robe*, m. *կ֊ղնի միզկոց· ա֊ի֊ոռ֊ ֆ֊ուէ֊ուէ֊ը·*
Pitoccàre, *vn. truander, mendier. մուրանալ· ֆ֊ի֊ըէ֊ֆ֊ի֊·*
Pitoccheria, *sf. gueuserie, lésine*, f. *կծծու֊ թիւն· ֆ֊ուէ֊ի֊ֆէ֊ի֊ի·*
Pitocco, *sm. mendiant*, m. *մուրացիկ· մու֊ ղոց· ֆ֊ի֊ֆէ֊ի֊ի·*
Pitonissa, *sf. pythonisse*, f. *վհուկ· ֆաւսուկ· ֆ֊ուս֊ս֊ ֆ֊ուէ֊ը·*
Pittagórico, *a, a de Pythagore. 2. pythagoricien*, m. *պիւթագորական· 2· պիւթագորեան· ֆ֊ի֊ի֊ուէ֊ը ֆ֊ի֊ի֊ի֊ի֊ ֆէ֊ի֊ի֊ի֊ի֊ ի֊ի֊ի֊ի֊

Piumóso, a, *a.* *couvert de plumes.* 2. (t. di pit.) *doux, ce. moelleux, se. pl. fondu, vaporeux.* 2. *mou, peu ferme.* 3. *fig. mou, efféminé.*

Piuólo, *sm. chevalet, m. pieu, m. bâton.*

Piupresto, *av. plutôt. ou bien. ou mieux, ou bien.*

Piutósto, *sm. fondement. derrière, m. postérieur, m. fesses, f. pl.*

Piuvicàre, *v. Pubblicare.*

Piva, *sf. cornemuse, f. flûte. orgue, m. tuyau.*

Piviále, *sm. chape, f. pluvial, m.*

Pivière, *sm. district d'une paroisse, m. 2. pluvier, m. église, f. fonts baptismaux, m. pl. 2. baptême, m. cérémonie baptismale, f. 3. le Seigneur.*

Pivo, *sm. dameret, m. fat, m. petit maître.*

Pizza, *sf. espèce de gâteau, f. sorte de pâtisserie, f. tarte, f.*

Pizzicagnolo, *sm. charcutier, m. marmiton. 2. *traiteur.*

Pizzicaquistióni, *sm. disputeur, m. querelleur, m. chicaneur, m.*

Pizzicàre, *va. becqueter, pincer. 2. pincer. 3. picoter. gratter. 2. mordre. blesser, meurtrir, piquer. * il freddo mi pizza, le froid me pique. * il vento pizza, le vent pique. 3. frapper, battre. 4. (*un cavallo*) *ruer. 5. (*un asino*) *regimber.* — *vn. picoter, démanger. 2. *frapper, battre. 3. (*un cavallo*) *ruer.* — *vr. picoter, démanger.*

— di checchessia, *sentir un peu de... avoir un soupçon de, avoir quelque teinture de, avoir quelque connaissance de.*

Pizzicarolo, *sm. charcutier, m. marmiton. *traiteur.*

Pizzicata, *sf. pincée, f. 2. dragée, f. aspect d'une chose mâchée, mâchure, f. pl. 3. (*di pane*) *croûte, f. 4. (*di vino*) *goût, m. 5. (*di vino*) *goût de fût, m. 6. (*di vino*) *goût de vase, m.*

Pizzicóre, *sm. démangeaison, f. démangeaisons, f. pl. picotement, m. picotements, m. pl.*

Pizzicotàta, *sf. pincon, m. *pincée, f.*

Pizzicotto, *v. Pizzico.*

Pizzócchero, *a, a. hypocrite. cagot. 2. *bigot.*

Placabile, *a. qu'on peut fléchir. 2. facile, traitable, accommodant, commode, coulant. 3. pardonnable, excusable.*

Placabilmente, *av. doucement. 2. *avec facilité, facilement, commodément.*

Placamento, *sm. action de calmer, f. apaisement, m. 2. *pacification, f. 3. *réconciliation, f.*

Placare, *va. apaiser, fléchir. 2. *pacifier. 3. *réconcilier. 4. *faire cesser, faire taire, faire disparaître, faire passer, faire oublier. 5. *pardonner, excuser.* — *vr. *se réconcilier.*

Placébo (andare a, cantar), *flatter, cajoler. 2. *flatter bassement.*

Placazione, *sf. action de fléchir. 2. *pacification. 3. *réconciliation.*

Placidamente, *av. paisiblement. 2. *tranquillement. 3. *doucement.*

Placidézza, *sf. tranquillité, douceur, f. 2. *paisible disposition, f.*

Placidità, *sf. tranquillité, douceur, f. 2. *paisible disposition, f.*

Placído, *a, a. paisible, doux, ce. 2. *tranquille. 3. *calme, serein, e. 4. *doux, ce. 5. *facile.*

Plácito, *sm. bon plaisir, m. 2. *consentement, m. 3. *décret, m. 4. *arrêt, m. 5. *sentence, f.*

Plága, *sf. plage, f. climat, m. 2. *région, f. 3. *côte, f.*

Plagiário, *sm. plagiaire, m. 2. celui qui vendait ou achetait une personne libre, qui la gardait (ou qui la retenait) pour la vendre ou pour s'en servir comme esclave. 3. *plagiat, m.*

Plagiatóre, *sm. plagiaire, m. 2. celui qui vendait ou achetait une personne libre, qui la gardait (ou qui la retenait) pour la vendre ou pour s'en servir comme esclave.*

Plágio, *sm. action, délit de voler une personne. 2. plagiat, m. 3. *plagiat, m. 4. *vol, m. 5. *pillage, m. 6. *vol, m. 7. *brigandage, m. 8. *concussion, f.*

Planetário, *a, a. planétaire. 2. *mouvement, m. 3. *astrologie, f. 4. *astrologue, m.*

Planimetría, *sf. planimétrie, f. 2. *arpentage, m. 3. *géométrie pratique, f.*

Planisfério, *sm. planisphère, m. 2. *mappemonde, f. 3. *globe terrestre, m.*

Plantário, *sm. plantation, f. 2. *pépinière, f. 3. *collection, f.*

Plásma, *sf. plasme, f. 2. figure de terre cuite, f. 3. moule, m. 4. *ouvrage, m. 5. *figure, f. 6. *ouvrage, m. 7. *fiction, f. 8. *mensonge, m. 9. *calomnie, f.*

Plasmáre, *va. former, créer. 2. *inventer. 3. *calomnier.*

Plasmazióne, *sf. formation, création, f. 2. *invention. 3. *calomnie, f.*

Plástica, *sf. plastique, f. art de modeler, m. 2. *ouvrage, m. 3. *figure, f. 4. *ouvrage, m. 5. *fiction, f. 6. *mensonge, m. 7. *calomnie, f.*

Plasticáre, *va. faire des ouvrages d'argile. 2. *modeler. 3. *inventer. 4. *calomnier.*

Plástice, *v. Plastica.*

Plátano, *sm. platane, m. 2. *érable, m. 3. *sycomore, m.*

Platea, *sf. aire d'un bâtiment, f. 2. parterre d'un théâtre, m. 3. *rez-de-chaussée, m. 4. *spectateurs du parterre, m. pl. 5. *public, m. 6. *auditoire, m. 7. *assemblée, f. 8. *cour, f.*

Platina, *sf.* platine, m. ապիտակ ածիք · յանուածիք · ած · ԼՐԵՔ ·

Platónico, a, *a.* platonique. պղատոնիկական · պղատոնական · Եղիպտոսացա գեղոց · Ե. ·

Platonismo, *sm.* platonisme, m. պղատոնիկական ուսուցք · ապտոն · կրօնք պղատոնիկ · Եղիպտոսաց գեղեցիկ ·

Plátta, *sf.* masse, f. գլուխ պտղպիղ · մեր · մուխ ·

Plausíble, *a.* plausible. հաւանական · գովելի · հաճոյական · մեծաւոր ·

Plausiblemente, *av.* d'une maniere plausible. գովելի ինի օրինակս · յարդանաւք · ԲՈՀ · ԵՒ ԼԵՒ ·

Pláuso, *sm.* applaudissement, m. կայծիւն · յարդանք · գովաբանիւն · եւ ՏՈՒՆ · ԲՈՀ · ՀԱՅԵՐՒՆ ·

Pláustro, *sm.* chariot, m. կառք · սայլ · վաշտ · ԱՐԱԲ · ՏԵՂԱՆ · ԼԵՒ · ԱՐԱԲԱՆԴ ·

Plebáccia, *sf.* populace, f. ամբիծ · խուժանութիւն ·

Plebáglia, *sf.* populace, f. ամբիծ · խուժանութիւն · ՄԱՐԴԱՆՈՑ ԱՄՐԱՒ · ՄԱՐԴ ԳԵՂ · ՀԱՄԱՐՈՒՆ ՄԱՐԴԱՆՑ ·

Plebe, *sf.* le vulgaire, le commun du peuple. խառնաղանդ · ամբոխ · ԲԱՆԻ · ՄԱՆՈՒ ·

Plebeáccio, a, *a.* de la lie du peuple. գռեհիկ · ամբիծ · ԲԱՆԻՑ ՄԱՐԴԱՆՑ ·

Plebeísmo, *sm.* idiotisme, m. գռեհիկ, խառնաղանդ բարբառ · գռեհկաբանութեան ոճիք · գռեհկաբանութիւն ·

Plebeizzáre, *vn.* avoir les manieres de la populace. վարել · գռեհկ իրքն · գռեհկանալ ամբոխին · գռեհկաբանութիւն · ԲԱՆԻ · ՄԱՐԴԱՆՑ ՀԱՐԿԱՆԵԼ ԻՐՔՆ ·

Plebéjo, i, *a.* plébeien, ne. roturier, e. 2. Plebeo, i *vit*, commun, e. bas, se. գռեհիկ · ի խառնաղանդ ամբոխէ · ամբիծ · անարուն · խուժանի ծին · ՄԱՆՈՒ · 2 · ՄԱՐԴ · ՀԻՆԱՐՈՒՆԻՑ · ԳՈՅԱՑԵ ·

Plebiscito, *sm.* plébiscite, m. սրէնք, վճիռ ամբիծն · խուժ ԹԱՆԱՆԵՐՈՑ · ՀԱՅՑԵՒ ·

Plejadi, *sf.* pl. pléiades, f.pl. բազմաստեղք · * ԲԱՆԱՒ · ԲՈՒԵՐ · ՈՒՐԻՒՆ · ԵԼԵՐԼԻՆ ·

Plenário, a, *a.* plein, général, étendu, e. լիակատարեալ · Համբերեն · ԲՈՂԱՆ · ՄՂՈՒ · ՀԻՒ · ՊԵՂ ·

Plenilúnio, *sm.* pleine lune, f. միջնալուսին լի լուսոյն · ԲՈՂԱՆ · ՈՅ · ԼՈՒՍԻՆ ·

Plenipotenza, *sf.* plein pouvoir, pouvoir absolu, m. լի կատարեալ · ազգակ իշխանութիւն · ՀԱՀՈՒԼԻՆ · ԻՇԽԱՆԱԼ ՈՒԺԱԼ ·

Plenipotenziário, *sm.* plenipotentiaire, m. գործակալ լի կատարեալ իշխանութեամբ · ազգակ ներգործագործ · ՀԱՀՈՒԼԻՆ ՀՈՐԻՆԵՑ · ԲԱՆԻՒՆ ՈՒԺԱԼԻՆ ԼԻՆ ՀՈՒՆԵԼՈՑ ԻՐԱՆ ·

Plenitúdine, *sf.* plénitude, f. լիութիւն · յանութիւն · ԲՈՂԱՆՈՒԹ · ՄՂՈՒԹԻՒՆ ·

Pleonásmo, *sm.* pleonasme, m. յորդաբանութիւն, առասպութիւն բանից · առկրկ բանք · * ՀԱՄԱՐԻՒՆ · ՀԱՆՈՒՆ ՊԱՐԱ ·

Plettro, *sm.* archet de la lyre, m. կամեռաց · ՆՈՒԵՆԻ ·

Pleurísia,) *sf.* pleurésie, f. ցաւ կողից · կողակ ·

Pleuritide, *Αγαμαι.* · կշտացաւ · ԱՄՈՒԻՆ · ՑԱՒ · (ՈՒՆԵՑՄԱՆ) ·

Pliade, *sf.* pl. pléiades, f. pl. բազմաստեղք · * ԲԱՆԱՒ · ԲՈՒԵՐ · ՈՒՐԻՒՆ · ԵԼԵՐԼԻՆ ·

Plica, *sf.* plique, f. ախտ ինչ պատճառացոց, յորմէ ախտն ի հերաց ելանէ · ՄԵՐ ԳԻՒՆ ՏՐՐԱ ·

Plico, *sm.* paquet de lettres, m. Թղթ. պատանոցամատոյց · ԴԻՒՐԱՆ ԳԻՐՔԻ · ԼԵՌԵՆԻԿ ·

Plintíje, *sm.* sorte d'alun, f. ապղ ազի պատկեղ · ՄԵՐ ՆԻՒ ԼԵՂ ·

Plinto, *sm.* plinthe, f. խարիսխ անանդ · պատանդան · ՈՒԲԵՐ ՊԵՐԱՆ ·

Plója, *sf.* pluie, f. 2. grâce, f. անձրեւ · 2 · ՇՆՈՐՀՔ · ԽՈՍՔ · 2 · ԼՈՒԹԻՒՆ ·

Plorare, *va.* pleurer. լալ · պատատել · ՈՂ · ԼՈՒԱԼ · ԼԻՈՂ ԼԱԼ ԱԲՈՒԱԼ ·

Plóro, *sm.* pleurs, m. pl. լալիք · լալումն · ԼԻՈՂ ԼԱԼ · ՀԵՂՈՒՄ ·

Plúmbeo, a, *a.* de plomb. կապարեայ · ԲՈՒԵՆԱՒՈՐ · ԿԱՊՐԱՒԱՆԻՑ ·

Plurale, a, *pluriel, le.* բազմատր · բազմաբար · բազմադիմի · * յոգնական · ՅԱՐ ·

Pluralità, *sf.* pluralité, f. բազմաձիւթիւն · յաճախութիւն · ՀԱՐԱՒԱՆՈՒԹԻՒՆ · ՅԱՒԵԼՈՒԹԻՒՆ · ՅԱՒԵԼՈՒԹԻՒՆ ·

Pluralizzare, *va.* réduire au pluriel. գործածանել · յորինել ի բազմաբար · բազմատր գործել · * յոգնական ընել · ՅԱՐ ՀԱՀԱՆԱՐԻՐ · ՅԱՐ ·

Pluralmente, *av.* au pluriel. բազմաբար · ՅԱՐԻՆ ·

Plusore, *a. plusieurs.* բազում · առատել · ՀԲՒ ·

Plúvia, *sf.* pluie, f. անձրեւ · խավար ·

Pluviale, *a. pluvieux, se.* անձրեւոյ · խավար · ՈՒԱՐ ·

Plúvio, a, *a. pluvieux, se.* անձրեւարար · խավարաբեր ·

Pneumática, *sf.* pneumatique, f. հոգ. օգոյ · օգական գիտութիւն · իւրն ՏԵՂԵ ·

Pneumático, a, *a.* pneumatique. օգական · * ՀԵՆԻԼԻՒՆ · ՀԵՆ ԼԵՒՐԱՀՈՒ (ՆԵՐՔ) ·

Pneumatología, *sf.* pneumatologie, f. Հոգ. օգոյ Հոգիաբանութիւն · իւրն բան ·

Po', *av. peu.* 2. puis. սակաւ · գոյն · 2 · յետոյ · ՈՂ · 2 · ՈՐ ·

Poána, *sf.* buse, f. ապղ ինչ բազէի · ՄԵՐ ՆԻՒ ՈՒՐԱՆ ·

Pocánza, *sf.* petitesse, f. le peu, m. նուազութիւն · սակաւաբերութիւն · փոքրիկութիւն · ՄԱՒԵՒՒԵՒ · ԲԵՒԼԻՒԵ ·

Póccia, *sf.* mamelle, f. սաթիք · * ՅԱՅՏ · ՀԱՒ ·

Pocciáre, *va.* sucer. դեղել · ՏՅԱՒԼ · ԼՈՒՆ ·

Poccióso, a, *a. gros, grasse, se.* անհեթեթիկ · չգոյ · ՈՒՆ · ՈՒՐՈՒ · ՈՒՐՈՒ ·

Pochétto, *sm. un peu.* սակաւիկ ինչ · փոքր մի · նուն ինչ · ՄԵՐ ՈՒ · ՈՂՈՒՀԻ · ՑԻՆԼԻ ·

Pochézza, *sf.* manque de qc. peu, m. նուազութիւն · պակասութիւն · ՄԱՒԵՒՒԵՒ · ԲԵՒԼԻՒԵ ·

Póco, a, *a.* petit, e. peu. 2. maigre. սակաւ · սակաւիկ · գոյն · 2. վտիտ · ՏԻՐԵԼԱՒ · ՄՂՈՒ · ՏՂԻ · Ի ՄՂՈՒՏ ·

— albergo, logis etroit. գոյն բնակարանիկ · վտիտ · խուղ · ՏՂԻՆ ·

— *av.* peu. սակաւ · գոյն · ՄԵՐ ՈՒ ·

— a poco, peu à peu, petit à petit. առ սակաւ սակաւ · սակաւ · առ առ · ՄԱՐ ՈՒ · ՄԱՐ ՈՒՐ ·

— anzi, depuis peu, tantôt. արդ իսկ · փոքր մի յառաջագոյն · ՈՒՐԱՆ · ՄԵՐ ՈՒ ԼԵՒԼԻՒ ·

— stante, peu après. յետ սակաւ ց · փոքր մի յետոյ · ՄԵՐ ՈՒ · ՈՐՈՒՐ ·

Pocofila, *sf. niaise*, f. կին անմիտ. պեծե ծոբբ։
Pocolino, *sm. tant soit peu*, m. սակաւիկ իիչ. խուն իիչ. պիր ու. գիւղի։
Pocrisia, *v.* Ipocrisia.
Podágra, *sf. goutte*, f. ցաւբ ոտից. ոտնացաւութիւն. Ներիւ։
Podágrico,) a, *a. goutteux, se.* յատից ցաւոց
Podagróso,) կամ ոտնացաւից. պատագրաւ. Ներիւ։
Podare, *v.* Potare.
Podère, *sm. puissance*, f. *2. ferme, terre*, f. կարողութիւն. իշխանութիւն. 2. կալուածք. Հող. վիճակ. ագարակ. Ծոռոբիւ. Իշխանութիւն. Հնախոտութիւն. 3. գիւղ. ագարակի Ծոռբիւ։
Poderétto, *sm. petite ferme*, f. ագարակիկ. դուքանակ վիճակ. գիւղեակ Լեզիւ։
Poderóne, *sm. une grande ferme*, f. մեծագոյն, կալուած մեծանիսան. գիւղեակ Լեզիւ։
Poderosamente, *av. puissamment.* զօրութեամբ. սաստկութեամբ. Ծոռվերի իւր. Ծեծ։
Poderóso, a, *a. puissant, fort, e. vigoureux, se. 3. suffisant, e. capable* կարող. Հզօր. սաստիկ. Հիմն զօրաւոր. 2. սաստիկ. բազմանձան, Ծանր (զօրք). 3. բաւական. Ձեռնհաս. Ծոռվ Լեզիւ։ 2. ագէ. 3. Ծոռբ. ոյժուռ։
Podestà, *sf. pouvoir*, m. իշխանութիւն. կարզօրութիւն. Ծոռոբիւ. Ծոռբրէ։
Venire in — d'altrui, *tomber sous les mains de qn. ի բուռն անկանել. Հերքակալ լինել.* Ներիւն ընդ ընդիւ ոիւրէ։
— *sm. bailli*, m. գաւառաց. ատենիան. ընդիւ Ծոռվ։ ››› պոլիս. պոռնկոց։
Podestería, *sf. bailliage*, m. իշխանութիւն. վիճակ. ատենաբերապարիւ ատենիանի. Ծոռվ Լեզիւ։ Ծոռվ Լեզիւ. Հանգոյն. Ներիւ։ պոռնոց. Ներիւ պոռոռիւ։
Podestéssa, *sf. baillive*, f. կին ատենիանի. Ծոռվիւն եղվն։
Pódice, *sm. l'anus*, m. երասանն. Նասոց տեղի. ծնօրհոն. պիոց։
Poéma, *sm. poème*, m. երգ վիպասանաց. յօրինեալ պատմիչ. վիպասանութիւն. Ծրտեղիչ. Ծոռոբիւ. Լեզիւ։
Poemássa, *sf. mauvais poème.* չոռի, անպարկ վիպասանութիւն. Իւր Ծոռոբիւ Ծոռոբիւ։
Poemétto, *sm. petit poème*, m. դոյզն երգ. պոլիս Ծոռոբիւ։
Poesía, *sf. poésie*, f երգ վիպասանաց. յօրինեալ պատմիչ. վիպասանութիւն. 2. բանասանգծութիւն. Ծարաւարութիւն, արուեստ պատմելոյ. Լեզիւ. Ծոռվերի. 3. Լուերէ. Իւրի Լեզիւ։
Poéta, *sm. poète*, m. պատմիչ. պատ. վիպասան. Ծարաւար. բանասանգծ. Լուերէ։
Poetáccio, *sm. mauvais poète, poète crotté*, m. անգէտ պատ. Իւր Ծոռվիւ Լուերէ։
Poetánte, *sm. faiseur de vers*, m. չոխով բանից յարդարիչ. վիպասգործ. Լուերէ. Ծոռվ ոիւրէ։
Poetáre, *vn. faire des vers, rimer.* չոխով բանս յարդարել. երգս վիպասանաց յօրինել. Լեզ ոեւչեւեծեւ, Ներիւն Ներիւ։
Poetástro, *sm. poétereau*, m. պատիկոս անգէտ, անհմիտ. Ծոռոբիւ Լուերէ։
Poeteggiáre, *vn. versifier.* չոխով բանս, երգս յարդարել. յօրինել վիպասանութիւնս. Լեզ ոեւչեւեծեւ. Ծոռոբ Ներիւն Ներիւ։
Poetésco, a, *a. poétique.* պատիկոսաց. վիպասանից. Լեզիւ. Լեզ պատիկոս Լեզիւ։
Poetéssa, *sf. femme poète*, f. կին վիպասան. Լուերէ։
Poetezzáre, *va. poétiser.* երգս վիպասանաց յօրինել. չոխով բանս յարդարել. Լեզ ոեւչեւեծեւ. Ներիւն Ներիւ։
Poética, *sf. poésie*, f. *2. poétique*, f. Ծարաւարութիւն պատիկոյ. բանասանգծութիւն. 3. Ճառեան. խոսք վիպասանութեան. Լուերէ. Իւրի Լեզ. 2. Լեզ ոեւչոռբ. Ներիւն Ներիւ։
Poeticamente, *av. poétiquement.* ըստ օրինակի պատիկոսաց. իրրեւ վիպասան. Լուերէ Ներիւ. Ծոռվ Լուերէ։
Poetícheria, *sf. manière poétique*, f. կերպարանք. օրինակ, պայման վիպասանաց. Լեզ Ծոռվիւ։
Poético, *sm. poète*, m. պատիկոս. բանասանգծ. Լուերէ։
— a, *a. poétique.* պատիկոյ. Ծարաւարաց. վիպասանութեան. Լեզիւ. Լեզ պատիկոսաց։
Poetino, *sm. petit poète*, m. մանուկ պատ. երգապարագար. պոլիս Լուերէ։
Poetire,) *vn. poétiser, faire des vers.* երգս
Poetizzáre,) վիպասանաց յօրինել. Լեզ ոեւչեւեծեւ. Ներիւն Ներիւ։
Poetóne, *sm. grand poète*, m. պատ նշանաւոր. երգահան անուանի. Նոճաց Լուերէ։
Poetónzolo,) *sm. poétereau*, m. անանգեակ.
Poetúzzo,) անգէտ պատ. ֆեհո, Ծոռոբզ Լուերէ։
Poetría, *sf. la poésie*, f. *2. poétique*, f. Ծարաւարութիւն, արուեստ վիպասանաց. *3.* վիպասանութեան գիր. խոսք գեղոյ վիպասանաց. Լուերէ։ Իւրի Լեզ. 2. Լեզ ոեւչոռբ. Ներիւն Ներիւ։
Poffare il Ciélo! *int. Grand Dieu!* Տէր Ուսատ. Ուլեհ Ուլեհ։
Poggerêllo,) *sm. colline*, f. *coteau*, m. բլրոյ.
Poggétto,) կարգաւ. գոյշ Ծոռբ։
Póggia, *sf.* (t. di mar.) *poge*, m. պարան ագնկալման. ագանգին Նաւեն. ֆեհո. Լեզիւն ››› Ծոռոբզ։
Poggiáre, *va. appuyer. յեցուցանել. գոյշ Ծոռվ*
— *vn.* fig. *monter. Լամբել. վերանալ. Ծեծ Ծոռբ Լուերէ։*
Póggio, *sm. colline*, f. բլրոյ. բարձրաւանդակ. գոյշ. Ներիւ։
Poggiolíno, *sm.*) *petite colline*, f. բլրակ.
Poggiuóla, *sf.*) գոյշ Ծոռբ։
Poggiuólo, *sm. balustrade*, f. *2. balcon*, m. *3. colline*, f. *խաղասիք. վանդակ. * Ճաղ. 2. գաւազանք. Հովանոց. 3. բլրոյ. Ծոռ Ծոռվ Լուերէ։ 2. Լուեհ Ներիւ։ Ծեծ։ 3. գոյշ։
Pói, *av. ensuite, depuis, après. 2. puisque. յետոյ. ապա. 3. որվ Ներիւ.* ››› Ծոռ պոռնոց. պոռնոց. 2. Լեզ։
— *prep. après.* յետ. գինի. ››› Ծոռբ
In —, *excepté, hormis.* բաց ի. բայց միայն ի. Ճառեան. Լուերէ։
Poiché, *lorsque. 2. puisque.* յորում հետ. քանզի. որովհետեւ. 2. յետ. իրրեւ. ››› Ծոռբ. պեծե. 2. Լեզ Ներիւ։

Polâre, *a.* polaire. պատահական, մերձաւոր ի բեւեռս. բեւեռական. բեւռնեայ. բեւռնեայ ինչ։

Polarità, *sf.* polarité, f. միաձեւ, դառնալի ի բեւեռս. բեւեռականութիւն. բեւռնութիւն։

Poledro, *sm.* poulain, m. մորուկ. յաւանակ. խայ. ագէտ։

Poleggio, *sm.* poutiot, m. խայ. լծագերդ. ձիւղ օխոս. ձիւնաձեւ։

Polemica, *sf.* polemique, f. կռտանական ասաւածաբանութիւն. պատգամաւոր ընդ հոս. պատերազմ ընդ հակառակորդս։

Polemico, *a, a.* polémique. կռտանական. մաքառական. 2. մաքառող. ուսուցիչ կռտանական ասաւածաբանութեան. պատգամաւոր։ 2. պատերազմ։

Polena, *sf.* poulaine, f. éperon, m. ծովակառոյց նաւու. ի նմն պատրոյ։

Polenda,) *sf.* espèce de bouillie ou farine de polenta, *ymais.* խիտ, խոհրիզ յաղիւն ցորենոյ. տեսութիւն, ճաշ ոստոյիս ևնդնեցուած ալ։

Poliarchia, *sf.* polygarchie, f. բազմապետութիւն. բազում իշխանք. ըստ մի՝ իշխանութեան ղեկավարութիւն։

Poliedro, *sm. e a.* polyedre, բազմանիստ. ըստ բարբառիս. ութանիստ։

Poligamia, *sf.* polygamie, f. բազմամուսնութիւն. ըստ եռակ օրէն. տեսութիւնս. եռակնութիւն։

Poligamo, *sm.* polygame, m. բազմակին. ըստ եռագրաց. եռակի օրէն. տեսութեան. եռակնեայ։

Poliglotto, *a, a.* polyglotte. բազմալեզու. պատգամ լեզուաց. ըստ պիտոյն օրէն։

Poligono, *sm. e a.* polygone, m. բազմանկիւն. ըստ պատկերի։

Poligrafo, *sm.* polygraphe, m. բազմագիր. ըստ ինքնին գրասանիցն։

Polinomio, *sm.* polynôme, m. բազմանուն (առի ի նշանագրացն համարոցս ևնդհանուր) (անհետագոյն) ըստ ցուցման (հետագոյ)։

Polio, *sm.* poliim, m. խնկոպտուկիկ. խնկատուիկ. ծնօտն եաւշան. ծառի։

Polipétalo, *a, a.* polypétale. բազմաթերթ (ծաղիկ). ըստ եաւթերթից (ևնթերց)։

Polipo, *sm.* polype, m. պղտիզդ. բազմաոտ. 2. բազմաոտի ձեռագործուածի ջղոյ. 3. ախտ ջղոյ միս. պատճառ յանդգնութեան. ընտրեցող. 2. ինքնոյ ախտիւ նեղոյն. 3. դերասան ճառագայթից. ըստ ջղոյն։

Polipódio, *sm.* polypode, m. բազմաոտիկ. ասկի ծառ. ագրոտիս. տեսակ. տերեւնկեր։

Polire, *ec. v.* Pulire, ecc.

Polisenso, *sm.* qui a plusieurs sens. բազմիմաստ. ունիմ. ունիմաստ ըստ։

Polisillabo, *a, a.* polysyllabe. բազմաշարս. բազմավանկ. ըստ ինքնին։

Politecnico, *a, a.* polytechnique. բազմատեսական. ըստ ինքնին. ինչ ինչոյ։

Politeismo, *sm.* polythéisme, m. բազմաստուածութիւն. բազմաստուածոց ապաշխ. պետութեանունիւ. ըստ իշխանութեան ինչ նշոյ ինչոյ։

Politeista,) *sm.* polythéiste, m. բազմաստուածոց։

Politeo,) *ասած.* ըստ իշխանութեան ինչոյ։

Politica, *sf.* politique, f. քաղաքավարութիւն. վարուելութիւն. քաղաքապետին կարգ. վարք. 2. մասնաւոր վարուելութիւն, քաղաքական կարգադրութիւն. 3. դիտումնական վարուելութիւն, ուրիկ կամ ինչ քաղաքապետին կարգադրութեան. 4. խորագիտութիւն. մարդասիրական ինչ. ինչոյ։ 2. ինչոյ։ 3. ինչոյ։ 4. ինչոյ։

Politicamente, *av.* politiquement. քաղաքապետին կարգադրութեան. քաղաքական. քաղաքապետական. ըստ օրինի վարուելութեան քաղաքի. քաղաքավարութեամբ։ 2. խորագիտութեամբ. մարդասիրական ինչ։ 2. ինչոյ։ 3. ինչոյ։

Politico, *sm.* politique, m. ուրիկ քաղաքական կարգադրութեան. վարուելութեան ալ. խորհրդ. ուրիկ. ինչոյ։ 2. ինչոյ։ 3. ինչոյ։ 4. ինչոյ։

Polizza, *sf.* billet, m. cédule, f. մատեան. ինչոյ. ինչոյ։ 2. ինչոյ։ 3. ինչոյ։ 4. ինչոյ։

Pólla, *sf.* veine d'eau, f. երակ ջրոյ. ապրեցուածոյ. ինչոյ։

Pollajo, *sm.* poulailler, m. basse-cour, f. պահպան հաւոց. * հաւնոց. տեղ հաւոց. Cascar da — , mourir. 2. tomber dans la misère. մեռանիլ. վախճանիլ. 2. ինչոյ։ ինչոյ։

Andare a — , aller dormir. ի քուն երթալ. ննջել։

Pollame, *sm.* volaille, f. հաւ. ինչոյ։

Pollanca, *sf.* dindonneau, m. հաւ հնդիկ հաւոց. ինչոյ։

Pollare, *vn.* germer. 2. sourdre. բուսանիլ. բողոքիլ. 2. ինչոյ։ ինչոյ։ 2. ինչոյ։

Pollástra, *sf.* poularde, f. poulet, m. հաւ

Pollástro, *sm.*) հաւ. * հաւնոց. ինչոյ։

Polastrèllo, *sm.* petit poulet, m. փոքրիկ հաւ հաւ. * փառիկ. ինչոյ։

Pollastróne, *sm.* gros poulet, m. 2. lig. un jeune garçon, m. հաւ հաւ. * փառիկ. 2. մանուկ ինչ. ինչոյ։ 2. ինչոյ։

Pollastrótto, *sm.* petit poulet, m. 2. lig. un niais, m. փոքրիկ հաւ հաւ. * փառիկ. 2. խակ. միամիտ. ինչոյ։ 2. ինչոյ։

Pollebro, *sm.* niais, m. պարզ. անմիտ. անմիջտ. ինչ հոգեոյ. անհոգ։

Polleria, *sf.* endroit où se vend la volaille, m. տեղ պարզ հաւոց. հաւավաճառանոց. ինչոյ։

Pollézzola, *sf. cime*, f. bourgeon, m. պտուկ· խառնարի· ֆիլէնէ·

Pollice, *sm. le pouce*, m. բոլի· գոլ էգոր· հոթ· էդոմ՛· նէբէնէ՛ն·

Pollina, *sf. chiure des poules*, f. ագր, ծիրա հաւուց· ֆոռն· հարդ·

Pollinaro, *sm. poulailler*, m. վառառական հաւուց· ֆոռն·ցեռ·

Pollino, *sm. pou des poules, des oiseaux*, m. ոջիլ, տիզ հաւնոց, հաւուց· ֆոռն·, գոռ· ոջիլ·

Pollo, *sm. poule*, f. 2. *petit*, m. հաւ· 2. հագ· կորիճ· ֆիլէնէ· 2· հաւ՛ր·

Pollone, *sm. jet, surgeon, rejeton*, m. բոլբոլ· բարտակ· խառարի· ֆիլէնէ· լոճ·

Pollice, *sm. feu saint-Elme. lyre hélicéal, hélices de hauteur égale*. պղոզուկական լոյս· ն՛ոռ՛ոռ՛ ֆոռ՛ոռ՛·

Polluto, *a. tache, e. spasmodique*. յաղասխտալ· պղծեալ· ֆոռ՛ոռ՛ոլ՛ոլ· գ՛ոռ՛ոլ՛ ՛ն՛ ֆոռ՛ոռ՛·

Polluzione, *sf. pollution*, f. 2. *souillure*, f. պղծութիւն· գիշոռ՛ոռ՛ոլ՛ոլ· 2· պղծութիւն· ապուեզ՛ոռ՛ոլ՛ոլ· գ՛ն՛ոռ՛ոռ՛ոլ՛ոլ՛ն՛ ն՛ոռ՛ոլ՛ոլ՛ն՛ ֆոռ

Polverizzáre, *va.* *pulveriser.* ջրիկել, փոխադել, յանձանել ի փոշի. Ջօշա սեբեռաներ-ցիոն. Ջօշա ելիլ. Ելցիոն.

Polverizzazione, *sf* *pulvérisation*, f. ջրիկելի ի փոշի. Ջօշա ելիլ.

Polveróso, a. *a. poudreux, se. plein de poussière.* փոշոտաւոր. պատեալ, լցեալ փոշւով. Ջօշալ.

Polvérizza, *sf.* *poudre très-fine*, f. փոշի մանրագոյն. ոմոյ մանր. Ջօշիկ Ջօշ.

Polviglio, *sm.* *poudre très-fine*, f. 2 *sachet*, m. փոշի մանրագոյն. 2. քարձ փոքրիկ լցեալ անուշահոտ ներմանր. Ելիլ Ջօշ. 2. Ելիլ ներ-ներ-ներ Ներ-ներ ելիլ ներ-ներ Ներ-ներ-ներ.

Pomário, *sm.* *pommeraie*, f. *verger*, m *sapotier*, խնձորոյ. գրասեռ մրգոց. Ելիլ պոռ-ներ. Ներ-ներ. Ներ-ներ.

Pomáta, *sf.* *pommade*, f. խնձորական եւղ. եւղ անոյշ. Ելիլ. ներ-ներ.

Pomáto, a. *a. rempli de pommiers.* անկեալ. լի խնձորոյսոց. Ելիլ-ներ Ելե. Ներ-ներ Ելե ներ-ներ.

Pómе, *s.* Pomo.

Pomellato, a, *a. pommelé, e. Жарональ.* Жամանակի. Ջայտ. սիրակ. Ելելներ-ներ. Ջայ (-ոի).

Pomário, *sm.* *pommeraie*, f. *verger*, m. գրասեռ մրգոց. պարտէզ խնձորոյց. Ելիլ-ներ. Ելե-ներ. Ներ-ներ.

Pómice, *sm.* *pierre ponce*, f. ելեներ-ներ քար. ջեչարար. ներ-ներ Ելե. Ելե-ներ Ելե. ներ-ներ.

Pomiciáre, *va.* *poncer.* յղիել. փայքարգարձել. ելեներ-ներ քարով. Ներ-ներ Ելե Ելե-ներ-ներ. ներ-ներ-ներ-ներ.

Pomidoro, *sm.* *tomate*, f. ասէրեհնդոր. պտուղ ինչ Ջայաստանի Ելաբիկայ. Ելե-ներ-ներ. ներ-ներ Ելե-ներ.

Pomiere, *s sm.* *verger*, m. *pommeraie*, f.

Pomiero, *s* պարտէզ խնձորոց. գրասեռ մրգոց. Ելե-ներ. Ելե-ներ. Ներ-ներ.

Pomifero, a, *a. fruitier.* պտղաբեր. պտղաբեր. Ներ-ներ.

Pomo, *sm.* *fruit d'arbre*, m. 2. *pomme*, f. 3 *pommeau*, m. *pomme*, f. 4. *globe*, m. 5. *tetons*, m. pl. 6. *pommier*, m. պտուղ. մրգ. 2. խնձոր. 3. գանգ. բոլորակ. 4. խաչագիր գնգակ (Ջինաս կայսերաց եւ Ջիպատաց բաց). 5. ատիրք. 6. խնձորի. Ելե-ներ. Ներ-ներ. 2. Ելե-ներ-ներ-ներ. ներ. 3. Ներ-ներ. 4. (ներ Ելե ներ-ներ-ներ Ելե-ներ) Ելե-ներ Ելե-ներ. Ներ-ներ. 5. ներ. 6. Ելե-ներ.

— d'oro, *tomate*, f. ասէրեհնդոր. Ելե-ներ-ներ-ներ-ներ.

Pompa, *sf.* *pompe*, f. 2. *ostentation*, f. Ջանդես. ապք. ջերեզանիկ. փառասիրասիրութիւն. պերճանք. 2. պարծանք. մեծապատճառիկ. գոյք. ապրուստք. Ելե-ներ. Ներ-ներ. 2. Ելե-ներ. Ելե-ներ.

Pompeggiáre, *vn.* *faire parade.* պարծել. ասձին ի գոյս. պերճանալ. Ելե-ներ Ելե-ներ-ներ. ներ-ներ Ելե.

Pompeggiársi, *vp.* *s'orner.* պճնել. պատնել. Ելե-ներ-ներ.

Pomposamente, *av.* *pompeusement.* պերճապէս. ջերեզանապէս. Ելե-ներ-ներ. ներ-ներ Ելե.

Pompósità, *sf.* *pompe*, *ostentation*, f. ջերեզանիկ. գոյք. Ելե-ներ. ներ-ներ.

Pompóso, a, *a. pompeux, se. Жճապպծամոտ. պերճ. ջերեզ. Жճապպծ. փառասէր. Ելե-ներ. ներ-ներ-ներ. ներ-ներ-ներ.

Pondáre, *va.* *peser. 2. considérer.* կշռել. Ելե-ներ. 2. Ներ-ներ. ներ-ներ. կշռել. Ելե-ներ-ներ. 2. Ելե-ներ. ներ-ներ. — *vn.* *peser.* կշռել. ունել զծանրութիւն. Ելե-ներ. (ներ ելե) Ելե-ներ.

Ponderatamente, *av.* *mûrement.* Ջասուն խորհրդով. Ելե-ներ-ներ-ներ. Ջանձրամիտ. Ելե-ներ-ներ. Ելե-ներ-ներ. Ելե.

Ponderazione, *sf.* *pondération*, f. 2. *considération*, f. կշռամիտութիւն. Ջասպահականիկ կշռո. Ջասասպատութիւն. 2. կշռելիս. Ելե-ներ Ելե-ներ-ներ. Ելե-ներ-ներ. Ներ-ներ. 2. Ներ-ներ-ներ. Ելե-ներ-ներ. Ներ-ներ-ներ. Ներ-ներ-ներ.

Ponderosità, *sf.* *pesanteur*, f. Ծանրութիւն. կշռո. Ներ-ներ.

Ponderóso, a, *a. pesant, e.* Ծանր. Ծանրապնեան. Ներ-ներ. Ներ-ներ.

Póndi, *sm.* *dyssenterie*, f. Ելե-ներ-ներ. ներ-ներ. Ելե Ներ-ներ-ներ. Ներ-ներ.

Póndo, *sm.* *poids*, m. *charge*, f. 2. *livre*, f. 3. *fig.* *poids*, m. *importance*, f. կշռո. Ծանրութիւն. ծանր. 2. ջերո (կշռո). 3. Ելե-ներ-ներ. Ներ-ներ. Ներ-ներ. Ելե-ներ. 2. Ելե-ներ. 3. ներ-ներ. Ներ-ներ. Ներ-ներ.

Ponente, *sm.* *le couchant.* 2. *vent d'ouest*, m. արեւմուտք. արեւմտեան կողմանից. արեւմտեայ ազգաց. 2. արեւմտեան Ջոգմ. Ներ-ներ. Ելե ներ-ներ. ներ-ներ. 2. ներ-ներ Ելե.

Ponentéllo, *sm.* *petit vent d'ouest*, m. *abrégé* արեւմտից. ներ-ներ Ելե-ներ-ներ.

Pónere, *v.* Porre.

Poniménto, *sm.* *action de poser, de placer.* գիր. գնելն. զեամգելն. ներ-ներ. Ելե-ներ. Ելե-ներ-ներ.

— del sole, *le coucher du soleil.* արեւմտուն. մտեալ արեւու. Ելե-ներ ներ-ներ.

Ponitóre, *sm.* *poseur*, m. 2. *planteur*, m. *ap* գնէ. 2. անկէ. անկողի. ներ-ներ. 2. Ներ-ներ Ելե.

Pónso, *sm.* *ponceau*, m. չիվակարմիր գոյն. գոյն յատկապէս. Ելե. Ելե ներ.

Pontáre, *va.* *pousser en appuyant.* յեցուցանել. մղել. պնդել. Ելե ելերել. Ներ-ներ. — i piedi al muro, *s'obstiner.* յամառել. Ելեառել. Ելե-ներ Ելե-ներ. Ելե-ներ-ներ. Ելե-ներ-ներ. Ելե-ներ

Ponticità, *sf.* ἀpretέ, aigreur, f. ὑδուռ-ի թիւն. դառնահամ թիւն. սերմնէի. սերմնէից կին էից.

Pontico, a, *a.* ἀpre, aigre. ὑδուռ. դառնահամ թիւ. բարի. սուր. սերմնէ. սերմնէ.

Pontificale, a. *pontifical*, e. քահանայապետական. եպիսկոպոս կոչիս.

— *sm. pontifical*, m. մատեան քահանայապետական կամ հայրապետական. եպիսկոպոսէից ան պիտոյիցս.

Pontificalmente, *av. pontificalement.* իբրեւ զքահանայապետ. եպիսկոպոսի կերպ.

Pontificato, *sm. pontifical*, m. քահանայապետական թիւն. Ը. ամ ը քահանայապետական թիւն. եպիսկոպոսէից եպիսկոպոսի. Ը. գործ սերմնէից.

Pontifico, a, *a. pontifical*, e. քահանայապետական. եպիսկոպոս կոչիս.

Pontiscrito, *sm.* marque du linge, f. Նշանակ զգեստոց. Նշանագիր գրոշմակ ի վերայ ապրանքի կամ ելից. եղեգնէնաւոր. Հարթ.

Ponto, *sm.* la mer, f. ծով. Ջուրհատաղան. սերմնէ. սերմնէ.

— a, *a.* piqué, e. խայտի եալ. Հարեալ. սերմնէ-ուած. ասեղնաքաշ.

Pontonajo, *sm.* pontonnier, m. պահապան կամրջաց. սերմնէից սերմնէից.

Pontone, *sm.* ponton, m. նաւակատամբ. կամարջ ի վերայ նաւակաց գործեալ. եղեգնեայ սերմնէ. ջրանցք.

Pontura, *sf.* piqûre, f. խայտուածք. Հարուածք. ասեղուած.

Ponzamento, *sm.* effort, m. ճիգն. ճիգից. ջանք ելից.

Ponzare, *va.* faire des efforts. ճիգնել. ազատան գործել. (սերունդ ելից էին) ծաղկեմ. ջանք ելից. 2. *n.* mûrir.

Popolaccio, *sm.* populace, f. *a.* ամբոխ. խառնիճաղանդ.

Popolaglia, *sf.* Vocabulaire. խառնամեծ ամբոխ. ծաղկեալ ազգաբնակ. գոյացեալ ծաղկ.

Popolano, a, *a.* paroissien, ne. 2. populaire. 3. habitant, m. 4. populaire. ժողովրդական. սերմնէ *Sing.* 2. կողմնակից ժողովրդական. 3. գեաղիչ. սերմնէ սերմնէից ծաղկեալ. 2. ծաղկեալ ի ծաղկեալ. 3. ծաղկեալ. 4. ծաղկեալ.

— *a.* populaire. ի ժողովրդէն. Հասարակաց. ամբոխի. զանձին. խառնիճաղանդ. ծաղկեալ.

Popolarescamente, *av.* populairement. իբրեւ զամբոխ ժողովրդի. խառնիճաղանդ ծաղկեալ.

Popolaresco, a, *a.* populaire, du commun. ժողովրդական. զանձին. Հասարակաց. Հասարակաց. խառնիճաղանդ ծաղկեալ.

Popolarità, *sf.* popularité, f. ազգասիրական կերպ. ազգ. գեաղ ժողովրդական. խառնիճաղանդ ծաղկեալ.

Popolarmente, *av.* comme le peuple, populairement. քան զբնակիչ ժողովրդեան. խառնաղանդ ամբոխ. խառնիճաղանդ ծաղկեալ. խառնիճաղանդ ծաղկեալ.

Popolato, a, *a.* peuplé, e. ընդ. բազմամարդ. մարդաբնակ. ընդ. Հանդէպ. ծաղկեալ. ընդ ծաղկեալ.

Popolazione, *sf.* population, f. մարդաբնակութիւն. ժողովրդ. բնակիչք գաւառի իրեք կամ քաղաքի. ընդ ծաղկեալ. խառնիճաղանդ ծաղկեալ.

Popolazzo, *sm.* populace, f. խառնիճաղանդ. ամբոխ մարդիկ. ղաղաղ խառնիճաղանդ ծաղկեալ.

Popolesco, a, *a.* populaire 2. vulgaire, du commun. 3. fréquenté, e. ամբոխ. ժողովրդական. 2. ժողովրդեան. Հասարակաց. գեաղիչ. 3. ընդ. մարդաբնակ. խառնիճաղանդ. 2. ղաղաղ. 3. ընդ. Հանդէպ.

Popolezza, *sf.* roture f. ազգաբնակութիւն. անազգականութիւն. ազգասացնի ընդ. ղաղաղ ընդ. ծաղկեալ.

Pópolo, *sm.* peuple, m. 2. nation, f. 3. multitude, f. grand nombre, m. 4. le vulgaire, m. 5. peuplier, m. ժողովրդ. ամբոխ. 2. ազգ. ամիւղ. 3. գունդ. բազմութիւն. բազմութիւն. 4. ամիւղ. խառնամեծ ամբոխ. 5. կաղամախի. խառնիճաղանդ. ընդ. Հանդէպ. 2. ընդ. խառնիճաղանդ. 3. ամբոխ. 4. ամբոխ. 5. ընդ.

Far —, amasser du monde. խմբել սպա. ժողովել. գնդացել. ազգասացնի ընդ. ղաղաղ ընդ. ծաղկեալ.

Reggersi a —, gouvernement populaire. ընդ ազգասացնի. ընդ ազգասացնի. ազգասացնի ընդ. խառնիճաղանդ ծաղկեալ.

A pien —, en presence de beaucoup de monde. առաջի բազմաժողով մարդկան. Հրապարակաւ. խառնիճաղանդ ծաղկեալ.

Popoloso, a, *a.* populeux, se. բազմամարդ. շէն. մարդաբնակ. ընդ. Հանդէպ. ազգասացնի.

Poponajo, *sm.* melonnière, f. 2. vendeur de melons, m. սերմնաւոյն. 2. վաճառական սերմնէից. ծաղկեալ ընդ. 2. ծաղկեալ.

Popone, *sm.* melon, m. սերմ. ծաղկեալ.

Póppa, *sf.* mamelle, f. 2. poitrine, f. sein, m. 3. vin, m. 4. poupe de navire, f. սարքեր. 2. լանջք. կուրծք. Տոդ. 3. գինի. 4. խելք նաւին. ծաղկ. 2. լիքուած. ծաղկ. 3. լերկուղ. 4. ետին ծայրէ. ծաղկեալ.

Poppare, *va.* téter, sucer le lait. գինել. տեսնել գինեմ. ազատ ընդ.

Poppatola, *sf.* poupée, f. պատանեակ աղջամանդ. ծաղկեալ. ընդ ծաղկեալ.

Poppatore, *sm.* qui tette. տեսնող. ազատ ընդ.

Poppese, *sm.* hauban, m. պարան կայմի ի խելագ կողմանէ. ետև ծաղկեալ ընդ ծաղկեալ.

Populeo, a, *a.* de peuplier. ի կաղամախոյ. ընդ ծաղկեալ.

Pópulo, ecc. v. Popolo, ecc.

Porare, *va.* s'insinuer dans les pores. մտանել. անցանել ընդ ծակս մարմնոյ. ընդ ծաղկեալ ընդ ծաղկեալ.

Pórca, *sf.* truie, f. 2. salope, f. 3. enrue, f. մատակ խոզ. 2. բոզ. 3. անօթ. ծակի ածեալ. 2. ծաղկեալ. 3. ընդ.

Porcajo, *sm.* gardeur de cochons, m. խոզաբուծ.

Porcaro, *sm.* ընդ.

Porcella, *sf.* jeune truie, f. մատակ խոզիկ. ծակի ածեալ ընդ.

Porcellana, *sf.* porcelaine, f. յախճապակի.

2. անմեամիկ. * փրփրիմ. ֆուֆուտ. ֆուֆուտ. (ֆուֆուտ.) ԱՆՏ. 2. ոճուկ ոմա.

Porcelletto, *sm. cochon de lait*, m. խոճկոր գիծերկ. ոճուտ. խուրտուտ.

Porcêllo, *sm. pourceau*, m. 2. *cochon*, m. խոճկոր. 2. խոց. ոճուտ. խուրտուտ. 2. ոճուտ.

Porchegiáre, *vn. avoir des manières de cochon.* գնալ. վարել իրրեւ. գնոցս. խոցաշուտ. ոճուտ. կեղ հարուածի կենալ.

Porcheria, *sf. saleté, l'action de salir.* պղծութիւն. ոճուտուտիւն. կեղտիւն.

Porchétto, *sm. cochon de lait*, m. խոճկոր. ոճուտ. խուրտուտ.

Porcile, *sm. étable, toit à cochons.* գոմք խոցից. ոճուտ. խուրտուտ.

Porcino, a, *a. de cochon.* խոցինի (մա). ոճուտ. ոճուտ. խուրտուտ.

Pórco, *sm. porc, cochon*, m. 2. *cochon, vilain, sale*, m. 3. *cochon de mer*, m. խոց. 2. պիղծ. գաղջ. գաղջ. 3. խոց ծովու. ոճուտ. (ոճուտ.) խուրտ. 2. ոճուտ. 3. ոճուտ ոճուտ.

— spino, *porc-épic*, m. 2. *herisson*, m. խոզակ. 2. պղծի. փեղկ. (փեղկ). 2. ոճուտ ոճուտիկ. ոճուտ փեղկ.

Porcone, *sm. gros cochon*, m. խոց մեծ. 2. պղծ գաղջ. էղ ոճուտ. 2. ոճուտ ոճուտ.

Porfido, *sm. porphyre*, m. քար ծիրանի. գոյն պորփիւր. ոճուտ խուր. ոճուտ խուր. պորփիւր.

Porfiriône, *sm. porphyrion*, m. ոսխակ ջրային. * ծիրանեակ. ու խոլոր ոճ էն ոճուտ.

Pórgere, va. *tendre.* 2. *donner, apporter, causer.* 3. *dire, rapporter.* 4. *accorder.* ձգել. կարկառել. երկարնել. 2. առիթել. բերել. մատուցանել. 3. ասել. պատմել. 4. տալ. շնորհել. պարգեւել. ողորմիմ. 2. էլբերիմ. ներելբերիմ. 3. տեղ. ոճուտ խուր. 4. ոճուտ խուտ խուր.

— ajuto, *secourir, aider.* օգնել. ձեռն տալ. ոճուտ խուր.

— credenza, *ajouter foi.* հաւատալ. ոճուտ.

— conforto, *consoler, soulager.* մխիթարել. սփոփել. ոճուտուտ խուր.

— gli occhi, *regarder attentivement.* յաւելուլ. պշուցելալ. ձայել. ոճուտ. ոճուտ ոճ տեղ դարձնել.

— orecchi, *prêter l'oreille.* ձգուել. գանկնել. ականդնել. ոճուտ ոճուտ. ոճուտ.

Pórgersi, *vp. se présenter.* 2. *paraître, s'offrir à la vue.* ձանդիպել. ընդ առաջ երթալ. 2. երեւել. յանդիման լինել. ա յայց. բարի կերեւի. ոճուտուտ ոճուտ. 2. կերեւոնալ.

Póro, *sm. pore*, m. *vénerge.* ծակ, խորշ մարմնոյ. * մարմնոյ ծակուտքը. ոճուտ ոճուտ. ոճուտ. ոճուտ.

Porosità, *sf. porosité*, f. ծակաւորութիւն. ունելը ծակս. ոճուտ ոճուտ. ոճուտ. ոճուտ.

Poróso, a, *a. poreux, se.* ծակաւոր. ծակաւոր. ոճուտ ոճուտ.

Pórpora, *sf. pourpre*, f. 2. *étoffe teinte en couleur de pourpre, pourpre*, f. 3. *le teint vermeil*, m. թագնոյն. ծովու. ծիրանի. 2. ծիրանի. պատմուճան, կերպաս ծիրանագոյն. 3. ծիրանի գոյն. կարմիր. ոճուտ ոճուտ. 2. ոճուտ ոճուտ. ոճ ոճուտ. ոճուտ. 3. ոճուտ ոճուտ ոճուտ. ոճուտ.

Porporáto, a, *a. couvert, vêtu de pourpre.* ծիրանագոյա. ծիրանաւոր. ծիրանագգեստ. ոճուտ ոճուտ. ոճուտ ոճուտ.

— *sm. cardinal*, m. ծիրանաւոր. ծիրանակիր, ծիրանազգ վարդապետ. կարդինալ. ոճուտ.

Porporeggiáre, *vn. tirer sur le pourpre. փայլել իրրեւ. գծիրանի. ձարկանել ի ծիրանի. ու ոճուտ ոճուտ.*

Porporino, a, *a. purpurin, e.* ծիրանագոյն. կարմիր. ու ոճուտ.

Pórporo, *sm. étoffe teinte en pourpre*, f. ծիրանիք. ոճուտ. ոճուտ. ծիրանագոյն. ծիրանեղէն. ոճուտ ոճուտ. ոճուտ.

Porráta, *sf. potage aux poireaux*, m. կերակուր ինչ ի պրասից յորինեալ. ոճ ոճուտ ոճուտ ոճուտ.

Pórre, va. *mettre, placer, établir.* 2 *placer, marier.* 3. *approcher.* 4. *donner.* 5. *couver.* 6. *délibérer, arrêter, résoudre.* 7. *imposer. ordonner.* 8. *enseigner, être d'avis.* 9. *débarquer.* 10. *planter.* 11. *comparer.* 12. *attribuer.* 13. *construire.* 14 *supposer.* դնել. գետեղել. հաստատել. 2. յանել. ամուսնացուցանել. 3. մերձեցուցանել. 4. տալ. ասմնանել. կարգել. 5. ի ծածկ. ջերմացուցանել. ծածել ի վերայ. 6. ասմնանել. հաստատել. հաստատել. խորհել. 7. պատուիրել. հրամայել. 8. ուսուցանել. կարծել. 9. ի ծածկ. հանել. ելանել ի գաւազ. 10. անկել. 11. հաստատել. 12. համարել. տալ. գրել. 13. չինել. կազմել. կատարցանել. 14. համարել. դնել գրել. ենթադրել. ջօտ ոճուտ ոճուտ. ոճուտ ոճուտ. 2. նշանակել. ենչնորհել. 3. ոճուտ ոճուտ. 4. վերջ. գոչել. ոճուտ ոճուտ. 5. ծածկել ոճուտ. 6. ոճուտ ոճուտ ոճուտ. ոճուտ ոճուտ. ոճուտ. 7. ոճ ոճուտ. 8. ոճուտ ոճուտ. ոճ ոճուտ ոճուտ. 9. ոճուտ ոճուտ ոճուտ. 10. (ոճուտ) ոճուտ. 11. ոճուտ ոճուտ, ոճուտ ոճուտ. 12. ոճուտ ոճուտ. ոճուտ. 13. ոճուտ. ոճուտ. 14. ոճուտ. ոճուտ ոճուտ.

— cura, *faire attention.* ոճ դնել. ջերմ ծածկ.

— da canto, *mettre de côté.* ի մի կողմն, մեկուսի դնել. ոճ ոճուտ ոճուտ. ոճ ոճուտ ոճուտ.

— da parte, *faire des épargnes.* ժողովել, կուտել ինչս. ոճ ոճ ոճուտ. ոճուտ.

— cagione, *accuser, inculper.* անմասամանել. մեղադիր լինել. ոճուտ ոճուտ. ոճուտ.

— giù, *déposer, mettre bas.* ի բաց դնել. ոճ ոճուտ ոճուտ.

— in luce, *publier.* ի լոյս ձառել. յայտ ածել. ոճուտ ոճուտ.

— in mezzo, *mettre en avant, exposer.* առաջի արկանել. դնել. յառաջ. ի միջ բերել. ոճուտ ոճուտ.

— in opera, in pratica, *employer, s'en servir.* ի գոր. ի գործ դրուիլ. վարել. գնալ մարդոց հետ. — l'animo, *se mettre dans l'esprit.* 2. *s'appliquer.* 3. *ajouter foi.* Համառուիլ. դնել ի մտի. 2. զբաղիլ. պարապիլ. 3. Հաւատալ. ընդունիլ. — le mani addosso, *mettre les mains sur qn.* ինքզինք մանիլ. զրկիլ. Ձեռնամուխ լինել. յարձակիլ ընդ ոմանս. — mano, *commencer, entamer qc.* Ձեռն ի գործ արկանել. սկսանել. եւ օրինակ գալ. — silenzio alle parole, *fermer la bouche, se taire, faire taire qn.* լռել. կարկել. լռեցուցանել. — studio, *s'appliquer.* Կամաւ. գիտելիքել. ընդունել ըմբռնել.

Pórsi giù, *tomber malade.* յանկարծ հիւանդանալ անկանիլ. հարիլ ընկճուիլ.

— con alcuno, *se mêler avec qn., se familiariser.* 2. *se mettre au service de qn.* բարեկամիլ. բարեկամանալ ի հետ հաստել. 2. ծառայանալ ոմանք. հանդուցեալ լինիլ. 2. ունկնդիր եղանակաւոր ընել.

— in cuore, *se proposer.* դնել. Հաստատել ի մտի. ի հոգի դնել.

Porretta, *sf. poireau,* m. պրաս. ի բոռա.

Porrina, *f.*

Pórro, *sm. poireau,* m. 2. *verrue,* f. պրաս. 2. խաղաղ. *գոմեղն.* * գրասեռն. ի բոռա. 2. ախլ. ախլիկ.

Pórta, *sf. porte, entrée,* f. 2. *bouche, embouchure d'une rivière,* f. դուռն. մուտք. ի բերան գետոյ. ծոցաբերան. ծոր. 2. լայ ասպէզ.

Vena —, *veine-porte,* f. գանձարակ. ախտ ասպիզացուցի անէծ.

— *sm. portefaix,* m. բեռնակիր. Համալ.

Portacappe, *sm. portemanteau,* m. պարսատիկ վերարկուի. ծոցաւոր վերնոցաւոր.

Portacappello, *sm. étui à chapeau,* m. պատանդ գլխոյ. ըղեցիս ծոցաւոր.

Portafàschi, *sm. verrier,* m. կոգիվ. պրասկաց. ընչեր վերնոցաւոր.

Portafogli, *sm. portefeuille,* m. պարհաման. դարան գարտից. գիտացան. ծոցան.

Portainsegna, *sm. porte-enseigne,* m. պրօշակիր. դրաշակիր. դրօշակաբեր.

Portalettere, *sm. courrier,* m. 2. *facteur,* m. 3. *porte-lettre,* m. նամակ տանիր. առքական. 2. նամակ տարօրեայ. 3. պարհաման. դարան գարտից. ծոցան. վերնոցաւոր ընդհանուր. 2. փոխադարձ տարօրեայ. 3. գիտացան. ծոցան.

Portamantello, *sm. portemanteau,* m. պարկ վերարկուի. պարսատիկ. վերարկ հետևոյթ.

Portamento, *sm. action de porter,* f. 2. *démarche,* f. *maintien,* m. 3. *conduite,* f. բերելն. տանելն. կրելն. 2. տեսիլ. կերպարանք. երեսիկ. ձեւ. 3. գնացք. բարք. ընթացք. վերնոցաւոր. ծոցան. 2. տեսիլ. ձեւ. 3. հասելոյն. եղ. ծոցաւորելն. վերնոցաւորելն.

Portánte, *sm. amble,* m. 2. *cheval qui va l'amble.* պրագագնաց ընթացք. գնագք (ըբրաբի). 2. պրագագնաց երիւք. երկնոտ. երգոտ. 2. երգոտ. երկնոտ.

Andare di —, *aller l'amble.* պրագ ընթանալ. երկնել ընթանալ.

Portantina, *sf. chaise à porteur,* f. պատգարակ. ծոցաւորելոյ.

Portantino, *sm. porteur,* m. որ տանի գպատգարակս. կրելի պատգարակաց. ծոցաւորելոյ ընթացից.

Portáre, va. *porter.* 2. *supporter, souffrir.* 3. *citer.* 4. *conduire.* 5. *recevoir, obtenir.* 6. *importer, être utile.* 7. *exciter.* 8. *porter, avoir, tenir.* 9. *causer.* 10. *porter, produire.* 11. *porter, être enceinte.* 12. *accoucher.* բերել. տանել. տանիլ. կրել. 2. համբերել. կրել. տանել. 3. ի մէջ բերել. յիշատակել. 4. տանել. առաջնորդել. վարել. 5. ընդունիլ. բերանել. 6. օգտել. օգուտ լինել. 7. դրդել. տանել. 8. տանել. կրել. գործադրել. 9. Տնանկ. պատճառ լինել. 10. բերել. բազացանել. 11. կրել. յղի լինել. 12. Տնանկ. ծոցաւորելոյ. ընկնել. ընկերոյ. ընկերանալ. հաւ կիմալ. 2. ընկնանալ. ընկեր. ընկոյզ. 3. ծոցաւորելոյ ընկեր. 4. ընկերոյ ընկեր. 5. ընկերանալ. ընկեր. 6. ընկեր ընկեր. 7. ընկերոյ. ընկեր. 8. (ընկերոյ) ընկեր. ընկեր. 9. ընկեր ընկեր. 10. ընկերոյ. վերնոցաւոր. հաւ կիմալ. 11. հաւ կիմալ ընկեր. 12. ծոցաւորելոյ.

— ajuto, *favoriser.* պարգեւել. ի ձեռն կալ. ի ձեռն կալ. ընկերոյ. վերնոցաւոր ընկեր.

— bene gli anni, *porter bien ses années.* Համառուիլ. ուժգին. երկնոտիկ ի ծերութեան լինել. ընկերոյ ընկեր. ծոցաւորելոյ.

— invidia, *porter envie.* նախանձ բերել. նախանձել. ընկերանալ.

— bene la voce, *ménager bien sa voix.* գնդիկել. ախտին նչ ընկերանալ. գնդիկել. ընկերանալ.

— bruno, *porter le deuil.* սուգ գործել. ի ծերութեան համակել. ընկերանալ. ընկերանալ.

— la pena, *faire la pénitence, souffrir la peine.* պարհաման. վերնոցաւոր ընկերանալ. ընկերոյ ընկեր.

— la fama, *courir, se répandre le bruit.* լոյր լինել. համբաւել. ընկերանալ.

— la spesa, *en valoir la peine.* արժանի բան գտանալոյն համարել. ընկերանալ լինել. ընկերոյ ընկերանալ. ընկերոյ.

— pericolo, *être en danger.* լինել ի վտանգի. ընկերոյ ընկերանալ.

— via, *enlever, emporter.* ի բաց բառնալ. ընկել. ընկերանալ. ընկերոյ.

Portársi, *vp. se conduire.* 2. *aller.* վարել. գնալ. շրջիլ. յանձին բերել. 2. երթալ. վարանալ. ընկ ընկերանալ. ընկերոյ. ընկերոյ ընկեր. 2. ընկերոյ.

Portàta, *sf. qualité,* f. 2. *portée d'une arme,* f. 3. *port d'un navire,* m. Համագամանք. պայման. կարգ. որպիսութիւն. 2. հչիւռ. Տանելութիւն գնդակի նետացանից. 3. բեռն նաւ-

ւու. • ապր. հավ. ախտերը. 2. ևի-ևէ ուբբ-ևէբէ. 3. ևի խ-ւ-ւ-ւ.

Portatile, } *a. portatif, ve.* դիւրին իւանել.
Portativo, a, } իւանելու. իւ-ւէ-ւ-ւ-ւ. ևիւ-ւ-ւ-ւ, իւ-ւէ-ւ-ւ ևէլ.

Portáto, *sm. grossesse, f.* 2. portée, ventrée, f. 3. service, m. յղութիւն. ծնունդը. արդիւ. 2. կարիւք. ձագ. 3. կերակուր պարտապէ ի միում ևաւսի. հավիւնէ. ուշ-ւ-ւ-ւ. ևէլ-ւ-ւ. 2. իւ-ւէ-ւ-ւ. 3. ապր ոե-ֆ-ւ-ւ ֆեռ-ւ-ւ իւ-ւ-ւ.

Portatóre, *sm. porteur, m.* 2. patient, m. ար ասնի կամ բերէ կրելի. 2. համբերող. իւ-ւէ-ւ-ւ. ևէ-ւ-ւ-ւ-ւ-ւ. ևէ-ւ-ւ-ւ-ւ. 2. ևէ-ւ-ւ-ւ-ւ. ևոր խոն.

Portatúra, *sf. port, m.* 2. mode, f. habits, vêtements, m. pl. բերելու. իւանելու. ասնելն. 2. կերպարանք, ևէս. զգեստաւոյ. ևորէն. ևէ-ւ-ւ-ւ-ւ. իւ-ւէ-ւ-ւ. 2. ևէ-ւ-ւ. ֆէ-ւ-ֆէ-ւ.

Portavénto, *sm. porte-vent, m.* խողովակ հողմաբերի. ևէ ևէ-ւ-ւ-ւ ապր-ւ-ւ.

Portélla, *sf.* petite porte, f. guichet, m.

Portéllo, *sm.* կրուն փոքրիկ ուռ-ւ-ւ ֆ-ւ-ւ-ւ.

Portendere, *va.* montrer de loin, prédire. ի հեռաստանէ ցուցանել. յառաջագոյն գուշակել. կանխաւ իւանելել. ևէ-ւ-ւ-ւ-ւ ևէ-ւ-ւ-ւ-ւ-ւ. ֆէ-ւ-ւ. ևէ-ւ-ւ-ւ-ւ-ւ. ևէ-ւ-ւ-ւ-ւ-ւ.

Portendersi, *vp.* paraître de loin. երեւել ի հեռաստանէ. ևէ-ւ-ւ-ւ ևէ-ւ-ւ-ւ-ւ.

Portento, *sm.* prodige, m. նշանը. նոյնպէս. նորանեայն, զարմանալի բան. • ֆրէշ. • ցուցանիր-ւ-ւ-ւ ևէ-ւ-ւ. ևէ-ւ-ւ-ւ. ևէ-ւ-ւ-ւ.

Portentóso, a, *a.* prodigieux, se. նորանեայն. նոյնպէս. ահաւասիկ. ապ-ւ-ւ. ևէ-ւ-ւ-ւ-ւ.

Portévole, *a.* supportable. 2. portatif, ve. ևանդուրժական. 2. դիւրին ի կրել. ապ-ւ-ւ-ւ-ւ. ևէ-ւ-ւ-ւ-ւ. 2. ևէ-ւ-ւ-ւ-ւ-ւ ֆէ-ւ-ւ.

Portichétto, *sm. petit vestibule, m.* սրահ փոքրիկ. ֆէ-ւ-ւ-ւ ևէ-ւ-ւ-ւ.

Portico, *sm. portique, m.* գաւիթ. անգամանի. սրահ. գաւիթն. ևէ-ւ-ւ-ւ. ևէ-ւ-ւ.

Portiéra, *sf. portière, f.* վարագոյր. սրահակ. պատկան. վիմակ. նաւարան. 2. կին դռնապան. ֆ-ւ-ւ ևէ-ւ-ւ-ւ-ւ. 2. ֆ-ւ-ւ-ւ-ւ ֆ-ւ-ւ-ւ.

Portiére, } *sm. portier, m.* դռնապան. բա-
Portinájo, } բապան. գաւազան. ֆ-ւ-ւ-ւ-ւ-ւ.
Portináro, } ևէբդան.

Pórto, *sm. port, m.* 2. asile, refuge, soulagement, m. 3. barque, f. 4. port, charriage, m. նաւահանգիստ. 2. տեղի ապահովութեան. ադոգոհութիւն. 3. նաւակ. մակոյկ. 4. բառնալ. ասնելն. կ-ւ-ւ-ւ. ևէ-ւ-ւ-ւ. ևէ-ւ-ւ-ւ. 2. ևէ-ւ-ւ-ւ-ւ-ւ ևէ-ւ-ւ. ևէ-ւ-ւ-ւ. 3. ևէ-ւ-ւ-ւ. ֆ-ւ-ւ-ւ. 4. ևէ-ւ-ւ-ւ-ւ-ւ ևէ-ւ-ւ-ւ-ւ. — a, a. présenté, e. մատուցեալ. կարևաւոր. ևէ-ւ-ւ-ւ-ւ-ւ. ևէ-ւ-ւ-ւ-ւ.

Portogállo, *sm. orange, f.* նարինջ. ֆէ-ւ-ւ-ւ ֆ-ւ-ւ.

Portolano, *sm. portulan, routier, m.* 2. pilote, m. 3. portier, m. նախապահ ևանդակաց նաւուց. նիւտ նաւահանգստից. 2. նաւապետ. վարիչ. 3. դռնապան. իւ-ւ-ւ-ւ ևէ-ւ-ւ-ւ ևէ-ւ-ւ-ւ. 2. ևէ-ւ-ւ-ւ-ւ-ւ. ապ-ւ-ւ-ւ. 3. ֆ-ւ-ւ-ւ-ւ-ւ.

Portonájo, *sm. portier, m.* դռնապան. բա-ւ-ւ-ւ-ւ-ւ. ֆ-ւ-ւ-ւ-ւ.

Portóne, *sm. porte-cochère, f.* դուռն մեծ. դուռն կառաց. պ-ւ-ւ-ւ ֆ-ւ-ւ-ւ. ապ-ւ-ւ ֆ-ւ-ւ-ւ-ւ-ւ.

Portuláca, *sf.* pourpier, m. անմեռակի. • ֆրֆրեմ. ևէ-ւ-ւ ևէ-ւ-ւ.

Portuóso, a, *a.* qui a un port. որոյ նաւահանգիստ է. ամփոփեալ. նաւահանգստաբեր. էլ ևէ-ւ-ւ-ւ.

Porzióne, *sf.* portion, f. մասն. բաժին. վճռակ. մասանդրելիութիւն. ֆ-ւ-ւ. ևէ-ւ-ւ. ֆ-ւ-ւ-ւ.

Pósa, *sf.* pause, f. 2. repos, m. հանգիստ. դադար, կասել գործ. 2. դադար. հանգարտութիւն. դուլ. ապ-ւ-ւ. ևէ-ւ-ւ-ւ. ևէ-ւ-ւ-ւ. ևէ-ւ

ֆէկտա եւ. ֆէկ եւ. «ծրա. կնդէ. 2. ֆորէա. ֆուզեն. կռ տե.

Poscrăi, *av. après-demain.* ի միւսում առաջ. ի միւս վաղը. կորէն տեսէք զ տը կնդ.

Poscritta, *sf.* \| *post-scriptum,* m. յաւելուած, յաւելեալ.

Poscritto, *sm.* յաւելուած մի նամակի. * յետգրութիւն. ծրագրութիւն. ֆորէտոտ ֆուզէտ.

Posdomăne, —ni, *av. après-demain.* ի միւսում առաջ. միւս վաղը. կորէն տեսէք զ տը կնդ.

Positivamènte, *av. positivement, reellement.* 2. *modestement.* Հաստատապէս ասդ. ճշմարտապէս. Հաստատաբար. արդեամբք. 2. չափաւ. չամով. «ակնդէն. ի ճշմարիտ. կռ կնդէնէն. 2. ի ճշդ կնդ տե տ կնդ.

Positivo, a, *a. positif, ve.* 4. *modeste, simple.* անձնաւոր. արդեամբք. Հաստատուն. ճշմարիտ. գրական. 2. եղեալ, յետոյ եղեալ (օրէնք). 3. պարզ. գրական (անուն, վերագիր). 4. չափաւոր. անազդոյշ. զոյն. ֆոզէ. կռ կնդէնէն. 2. «ծրագական ֆնտա. (Համաս). 3. իր տերեսին (նմ. կնդ). 4. ի ճշդ տե տ կնդ. տ կնդ.

Positùra, *sf. posture,* f. *proposition,* f. դիր. կայք. դիրա. տոզոտ. կնդէն. կռ.

Posizione, *sf. position, situation,* f. 2. *proposition,* f. դիր. դիրա. կայան. 2. առաջի արկեալ, եղեալ բանի. յառաջադրութիւն. խնդիր. տոզոտ. կնդէն. կռ. 2. ֆնտէն. «ածոտ տե. ի ճշդ կնդ.

Posolatùra, *sf.* \| *croupière,* barre de la croupe. Posolino, sm. ֆրէտ, f. փոկ գաւակի. * ոտիկաչ. * ոտնաւոր. ֆոզոտ.

Pospàsto, sm. *dessert,* m. ապտեղի. ճշդ տ կնդ.

Pospòrre, *va. faire une postposition.* 2. *mépriser.* դնել դիմի. յետոյ կարգել. 2. ի վայր համարել. արհամարհել. «ծրա ֆոզոտ. ինկնդէ կնդ. 2. ի ճշդ տ կնդ.

Posposizione, *sf. postposition,* f. դնելը դիմի. «ծրա ֆոզոտ.

Pospósto, a, *a. mis après.* եղեալ դիմի. «ծրա ֆոզոտ.

Pòssa, \| *sf. puissance, force,* f. կարողութիւն. զօրութիւն. զօր. ճշդ կնդ.

Possànza, \| *puissance.* զօրութիւն. կար. ճշդ կնդ. ֆոզոտ.

Possedère, *va. posséder.* 2. *occuper, contenir, renfermer.* առանալ. ունել. տէր լինել. վայելել. 2. առանձնել. 2. զրաւել. ունել. բովանդակել. «ածոտ, ֆոզոտ. ֆնտէն. կռ կնդէնէն. 2. ի ճշդ տ կնդ. կռ կնդէնէն. 2. ի ճշդ տ կնդ. տ կնդ.

Possedimènto, *sm. possession,* f. առաջադրութիւն. վայելք. ֆոզոտ. ֆնտ.

Possedìtore, *sm. possesseur,* m. առաջի. «ածոտ. տէր. ֆնտէն. կռ կնդէնէն. 2. ի ճշդ տ կնդ. տ կնդ.

Possènte, a. *puissant, e.* 2. *capable.* 3. *qui a de la force (du vin, du vinaigre).* Զօրաւոր. ուժեղ. 2. կարող. յաջողակ. բանական. խելամուտ. 3. զօրաւոր. բարկ. ֆնտ. ֆոզոտ. ֆնտէն. կռ կնդէնէն. 2. ի ճշդ տ կնդ. տ կնդ. կռ կնդէնէն. 3. ֆոզոտ. «ծրա.

Possentemente, *av. puissamment.* զօրաբար. ֆոզոտ. ֆնտէն. կռ կնդէնէն.

Possessione, *sf. possession,* f. 2. *terre,* f. առանձին. ունեցուած. վայելք. ժառանգութիւն. 2. առաջադրեալ. երկիր. կալուածք. վիճակ. ֆոզոտ. ինկնդէնէն. ֆոզոտ. 2. ի ճշդ տ կնդ. տ կնդ.

Possessivo, a, *a. possessif, ve.* առաջի. առաջական. ընտ տէր. ի. տ. տ. ֆոզոտ.

Possesso, sm. *possession,* f. առանձին. առաջադրեալ. ֆոզոտ. ի. տ. տ կնդ.

Possessóre, sm. *possesseur,* m. առաջի. տէր. «ածոտ. ֆոզոտ.

Possìbile, a. *possible.* Հնարաւոր. Հնարաւորին. Հնարելի. կարելի. ֆնտէն. «ածոտ. ֆոզոտ. ֆոզոտ.

Possibilità, *sf. possibilité,* f. Հնարաւորութիւն. Հնարելութիւն. կարելիութիւն. ֆնտէն. ֆոզոտ.

Possidènte, a. *qui possède.* առաջի. տէր. ֆնտէն. «ածոտ.

Pósta, *sf. place,* f. 2. *poste,* f. 7. *embûche,* f. 8. *occasion,* f. 9. *rendez-vous,* m. 10. *trace,* f. 11. *mise,* f. 12. *promesse* f. *engagement,* m. 13. *projet, dessein,* m. 14. *compte,* m. 15. *but,* m. տեղի. վայր. կայք. դիր. դասակարգ. 2. տեղի ընդունելի գերիւրան փոխոխելոյ. դասակարգ. 3. «ծրէտան. ինկնդան. 4. տուն նամակաց. կայանք ընդհանրական. 5. առրէանդակ. ընդհ տեղի արեր. 6. խորհրդակցելոյ ձեռ յաստատուած. կայք. 7. ինակարգ. օրագրեալ. 8. պատճառաց. դէպք. դէպ ժամանակի. 9. ժամադիր տեղի. 10. հետիոտ. Հետք. 11. գիծք. արձանի գիտ կայան. 12. նամատեան. նոտատանդիր. 13. խորհուրդք. միտք. 14. Համար. Հաշիւ. 15. նպատակ. կէտ. 2. գնելն. գնելութիւնն. ոմ տեղելեցիս ֆնտա. 3. տէր ֆնտան. 4. գնելութիւնն. 5. տեղի. ինոտա. ֆոզոտ. ֆոզոտ. 6. տեղ տա հէր գործելի. 7. տեղ. 8. տեղեաց. ֆնտէն. 9. ֆնտէր վերնելոյ. գործելութիւն կէր. 10. ի. (օրինակ) ֆնտան. տեղ. 12. վայ. տեղ վերնի. 13. ֆնտա. գործ. 14. Համար. Հաշիւ. 15. նպատակ. կէտ. 2. գնելն. գնելութիւնն. ոմ տեղելեցիս ֆնտա. 3. տէր ֆնտան. 4. գնելութիւնն. 5. տեղի. ինոտա. ֆոզոտ. ֆոզոտ. 6. տեղ տա հէր գործելի. 7. տեղ. 8. տեղեաց. ֆնտէն. 9. ֆնտէր վերնելոյ. գործելութիւն կէր. 10. ի. (օրինակ) ֆնտան. տեղ. 12. վայ. տեղ վերնի. 13. ֆնտա. գործ. 14. Համար. Հաշիւ. 15. նպատակ. կէտ.

Di —, *aussitôt, immédiatement.* անդէն. ետ ընդ. ետ. տեր տեղ.

In —, per le poste, à la hâte. վազվազակի. առաջապատ. ընտ տ. տեղէն իւր.

A —, *à dessein.* 2. *attentivement.* 3. *précisément.* խորհրդով. կամաւ. գաան. 2. ֆոտիով. ձեռագործութեամբ. 3. անշուշտ. ճշդութեամբ. ետ ֆնտա. իւրն. 2. տէր ֆոտ ընտ. 3. ինկնդան իւրն.

A — d'alcuno, *à son plaisir, à son gré.* 2. *à la demande de... գան Համեմատ. գան ձեռ. 2. գան խնդրելոյ. ի խնդրոյ տեղեցիդ. 2. ինոտանդեն. տեղեի ետէր.*

A bella —, *exprès, à dessein.* կամաւ. կամեալ. խորհրդով. ետ ֆնտա. տեղ տա.

Pósta, *sf. situation,* f. 2. *plantation,* f. դիրութիւն. 2. տնկելը. ինոտ. ֆոզոտ. 2. տնկի պէտք.

Postàrsi, *vp. se poster, se camper.* դնաել. ընտել. ֆնտան. ֆոզոտ.

Postcomùne, sm. *postcommunion,* f. աղօթք զոհաբերեան գնդի Հաղորդելոյ խորհրդոյն. ինեվեռեան ֆոզոտ.

Postema, *sf. abces*, m. պալար. խոցատուտ · կեղ. ւշտան · տիս-ուկին · տիս-ուկու ։

Postemäto, a, *a. apostumé, e.* տրտնաւ · ւշտանւշտ ։

Postemóso, a, *a. qui a des abces.* լի խոցատուտիս · ւշտանւշտ ։

Postergäre, va. *laisser, jeter en arrière.* 2 *mépriser.* Հետդուլ ի բաց · յետս ընկենուլ · 2. արհամարհել · եպերել · անդունեալ · տրտ պատճառ · ոչ ետ ետուն ի հին · 2 · ետ ետուն · ել ելելոնե տալ ։

Posteri, *sm. pl. les descendants*, m. pl. *la postérité.* զաւակ · սրդիք · յետինք · մնունդք եւ ն · տիս-ի · եանս ։

Posteriöre, *sm. le derrière*, m. երասանան · յետասան · ոտ-ոտի · ոկ

— *a. postérieur, e. յետին · վերջին · յա ջորդ · օծրոտի · ոտ · տիս-ի ։

Posteriormente, *av. postérieurement.* յետոյ · ոկին · տրտ-ուան · օծրոտ · տ-ուիս-ելելու ։

Posteritä, *sf. postérité, f. յետինք · յաջորդք · եւ ն · եանս ։

Postícia, *sf. apostis*, m. վերնակապեր, տատ ասկամանաք նաստն · ևկոնն ետ ետուն ։

Posticcio, *sm. terrain plein d'arbres*, m. անկախաս վայր · ւշտ տ-ուիս-ելե ետ ։

— *a, a. postiche, faux, sse.* պիտակ · եկա ստան · օտար · անդան · տ-ուիս-ելին · (ետ-ելին ·) ետ-ելե տ-ուիս-ուան · օծրոտան ծեռնաս ։

Posticipare, *va. différer, faire après.* յա պատել · յերկարել · * ուշացընել · օծրոտ ծեռնաս · տ-ուիս-ուան ։

Posticipazióne, *sf. dilation*, f. յապատումն · յապատուհիւն · յերկարութիւն · օծրոտ ծեռնաս · տ-ուիս-ուան ։

Postière, *sm. maitre de poste*, m. տատիկան տ-ուիս-ուանպետ · ծեռնակին · ծեռնակու ետ-ելե ։

Postièri, *av. avant-hier.* յեռանդ · պետ տեղիս · տ-ուիս-ելե · ետ-ելե ւշտ ։

Postiglione, *sm. postillon*, m. տատիկան պէշտատպիկ · տատիկան · տիս-ուկին · տ-ուիս ։

Postilla, *sf. apostille*, f. համառատ բանք · տեղեկութիւն յետին գրոց · տ-ուիս-ելե ։

Postillare, *va. apostiller.* դնել տեղեկութիւնս յետին գրոց · տ-ուիս-ելե ծեռնաս · տիս-ուկ տ-ուիս-ելե ։

Postillatúra, *sf. apostilles*, f. pl. տեղեկութիւնք յետին գրոց · տ-ուիս-ելե · տ-ուիս-ելե ։

Postliminio, *sm. droit de reprendre son état, maniere de rentrer dans ses droits après avoir été entevé par les ennemis.* իրաւունք յետ գերեվարքի զառաջին պատիւն, գինանս առանձայց · եւ ետ-ելե ետ-ուան տիս-ուկ ետ-ելե տ-ուիս-ելե · ետ-ելե ետ-ելե · եւ ետ-ելե ետ-ուան · տիս-ուկ ետ-ելե ։

Posto, *sm. poste*, m. տեղի · վայր · կայեանք · 2 · գործ · բաժն · պաշտօն · տպաւոր · ետ-ելե · 2 · տ-ուիս-ուան · ծեռն · ետ-ելե · ր-ուան ։

Tener gran — , *tenir grand train.* կեալ փառաւորութեամբ · չբնկղմելութեամբ · ետ ետ-ելե ետ-ուան ետ-ելե ։

— a, a. *mis, place, e. 2. fixé, établi, convenu, e. 3. comparé, e.* եդեալ · զետեղեալ · 2 · տ-ուիս-ուան · տատիկանեալ · 3 · ետ-ելե · տ-ուիս-ուան · ծեռնաս · 2 · ետ-ելե ետ-ելե · տ-ուիս-ելե ծեռնաս · 3 · ետ-ուան ծեռնաս ։

Postochè, *c. quoique. 2. dans le cas que.* եթէպէտ եւ · եթէ եւ · 2 · դիցուք զի ետ-ուան · տ-ուիս-ելե եթէ · ծեռնաս · ետ ետ · 2 · ետ-ուան ետ-ելե · տ-ուիս-ելե ։

Postrémo, a, *a. dernier, e.* յետին · վերջին · օծ · օծրոտ · ետ օծրոտ ։

Postribolo, *sm. mauvais lieu*, m. բազանոց · պոռնկանոց ։

Postulánte, *a. postulant, e.* ետ-ուան · տատ ան · պատ-ուիս-ուան · տ-ուիս-ելե ետ-ելե ։

Postulato, *sm.* (t. di geom.) *postulat*, m. եետ-ուան · տ-ուիս-ուան · տատ-ուան-ուան-ելե ետ-ելե ։

Postulazióne, *sf. postulation*, f. վայրագանձ · անուն տրուք ընծայեալ · տատիկ յընտրութեան ետ · ետ-ելե ։

Postúmo, a, *a. posthume.* ծնեալ յետ հօրն մահուան · 2. (մասնաւոր) գրուածալ յետ մահուանդրին մեռանելոյ · տ-ուիս-ելե ետ-ելե ետ-ուան · օծրոտ տ-ուան · 2 · տ-ուիս-ելե ետ-ելե ետ-ուան · օծրոտ տ-ուան · օծրոտ · ետ-ելե (ետ-ելե) ։

Postúra, *sf. posture*, f. 2. *comptoi*, m. դիր · դիրան · 2 · ետ-ելե · տատ-ուան-ուան-ելե · տ-ուիս-ելե · 2 · ետ-ելե · տ-ուան ։

Postúto, *av. tout-à-fait.* անհնարին · ետ-ուան · տ-ուիս-ելե · տ-ուիս-ելե ։

Posvedére, *va. voir apres.* տեսանել յապա · օծրոտ ետ-ելե ։

Potábile, *a. potable.* ըմպելի · զոր մարթ է ըմպել · ետ-ելե · ետ-ելե · տ-ուան ։

Potággio, *sm. potage*, m. համեմատ արգանական · ետ տ-ուիս-ուան ետ-ելե ։

Potagióne, *sf. taille de la vigne*, f. վագանք ։

Potaménto, *sm.* (des *arbres*, m. յատանելն · քաղելն · (ետ-ելե) տ-ուան ։

Potáre, *va. tailler la vigne, émonder les arbres. 2. fig. couper. յատանել · քաղել. 2 · կարել · յապատել · (ետ-ելե) տ-ուան · 2 · տ-ուան · տ-ուան ։

Potássa, *sf. potasse*, f. անկաղ · անկախան ազ · աղ համեալ ի մոխրոյ ծառից ապրղ բուսոց · ծծուս ։

Potatójo, *sm. faucille*, f. մանդաղակ · յատագ · * ծառագ · տ-ուան-ուան-ելե · ետ-ելե ։

Potatóre, *sm. vigneron, etagueur*, m. յատել · քաղող · տ-ուան · տ-ուան-ուան-ելե ։

Potatúra, *sf. etagage*, m. 3. *le temps de la taille des vignes.* յատանելն · 2 · յատագ յատանելոց · 3 · ժամանակ յատանելոյ · տ-ուան · տ-ուան · 2 · տ-ուան-ուան-ելե ետ-ուան-ելե · 3 · տ-ուան ետ-ելե ։

Potazióne, *sf. etagage*, m. յատանելն · տ-ուան · տ-ուան ։

Potentário, *sm. potentat*, m. թագաւոր · իշխան · տեր · տ-ուիս-ելե · ետ-ելե ։

Potentáto, *sm. potentat, monarque*, m. 2. *aristocratie*, f. իշխան · ետ-ուան · 2 · ազնուականութիւն վերակացուիս · ընկերակցութիւն · ետ-ելե · տ-ուիս-ելե · 2 · տ-ուան-ուան-ելե ետ-ելե ետ-ուան-ելե · տ-ուան-ուան-ելե ։

Potènte, *a. puissant, e. 2. riche, aisé, e.* կարող · ետ-ուան · ետ-ուան · 2 · ետ-ուան · տ-ուան · ետ-ելե · տ-ուան-ուան-ելե · 2 · ետ-ելե · տ-ուան ։

Vino —, *vin qui a de la force.* գինի բարկ զօրաւոր · ետ-ելե ետ-ելե ։

Femmina —, *nubile.* օրիորդ է չափ հասեալ.- դ-ՆԵՒ- ԻՒՒԻ- ԵՇ.

Potentemente, *av. puissamment.* զօրութեամբ. բազմ. - ՇՇՀԵՒՒ ԻՒ. ԳԼՈ. - ՇՎՀԵՒ.

Potenza,] *sf. puissance, f. 3. armée, f.* կա-

Potènzia,] զօրութիւն. կար. ոյժ. զօրութիւն. *2.* կարգադրութիւն. բանակատեղի. ագռաւութիւն. *3.* զօրք. Շ-ՀԵՒՒ. ԻՒՒԻՒՈՐ. ՀՒ-ԱՒ-ՆԵՒ. *2.* Շ-ՈՐԵՒԵՒ Շ-ՈՒՒԻՒՒԻՒ ԻՒ. ՒՒ- ՈՒՒ ԼՒՒԵ. *3.* -ՈՒՒԻՐ.

Potenziále, *a. potentiel, virtuel, le.* կարողութեան. զօրութեան. Շ-ՈՒՒԻՒՒ.

Potenzialmènte, *av. potentiellement, virtuellement. 2. puissamment.* զօրութեամբ. *2.* ագռաւութեամբ. Շ-ՈՒՒԻՒ ԻՒ. *2.* Շ-ՀԵՒՒ ԻՒ. Շ-ՎՀ.

Potere, *vn. pouvoir.* կարել. կարող, Յեռն. Շհա, բանական լինել. զօրել. Յարմարել. Շ-ՈՒՒ ՀՀ. Շ-ՈՒՒԻՒՒ ԻՒՒԻՒՒԻՒՒ. ԻՒՒՈՒՒ ԼՒՒԵ.

— essere, *être possible.* Հնարաւոր լինել. Շ-ՈՒՒ ՀՀ.

— fare e dire a suo modo, *être le maître.* լինել ինքնագլուխ, ուր անդին. ՈՒՀ. Շ-ՒՒ Շ-ՒՒԻՒՒ ՀՀ.

— il sole, il vento, ecc., *donner, frapper, battre.* Տարնանել, Հասանել աբեւս. Տոդմոյ. ԻՒՒԵՒ, Շ-ԼՒՒՈ ՈՒՐՒՒ.

Non — la vita, *n'en pouvoir plus, être très-faible.* ոչ եւս ժոյժ ունել. Նուաղել. ՏՈՒՐ ԻՒՒՈՒՒՒՒՒ. Շ-ՈՒՒԻՒՒ.

— sm.] *puissance, f. pouvoir,* m. կա-

Potestà, *sf.*] զօրութիւն. զօրաՀրամանատարութիւն. Շ-ՈՒՒԻՒՒ ԻՒՒԻՒՒ.

Podestà.

Potestería, *v.* Podesteria.

Potissimamènte, *av. principalement.* առաՒնատանգ.* գլխաւորապէս. ՈՒԼԵ-ԻՒՒՒՒՒՒ.

Potissimo, a, *a. principal, e.* գլխաւոր. առանձին. Շ-ՒՒ. ԻՒՒԼԵ. ԻՒ ՈՒՒՒՒ.

Pòto, *sm. la boisson, f. appreuve.* ըմպելի. ՒՒՒ. ԻՒՒԵՒ Շ ՈՒՒՒՒ.

Potúto, a, *a. pu. կարացեալ.* Շ-ՒՒԻ ՀՀ.

Poveraccio, a, *a. pauvre.* աղքատ. ՇՀԻ. ԱԻՒԼԼԵ.

Poveraglia, *sf. truandaille,* f. աղքատք. բազմաՀին անանկաց. Շ-ՒՒԻՒՒԻՒՒ.

Poveramente, *av. pauvrement.* աղքատաբար. աղքատութեամբ. Շ-ՒՒՒՒՒՒ.

Poverello,] a, *a. pauvret, te. malheureux, se.*

Poveretto,] *infortune, e.* աղքատ. տառապեալ.

Poverino,] պեպ. Շհ. Շ-ՒՒՒՒՒՒՒ. ՈՒՒՒ.

Povero, a, *a. pauvre, necessiteux, se. misérable. 2. vil, e, bas, se. de peu de valeur. 3. étroit, e. 4. obscur, e. sombre. 5. lâche, consterné, e. 6. stérile.* Т. ՀՀՒՒՒՒՒ, ՈՒՒՒՒՒՒ, *2.* ՈՒՒՒՒՒՒ. *3.* ՈՒՒՒ. *4.* ՒՒՒՒՒՒՒ. ՀՒՒՒՒՒՒ. *5.* ՒՒՒՒՒ. *6.* ՈՒՒՒՒՒՒՒ. *7.* ՈՒՒՒՒՒՒՒ

conseil, m. գործական մասն. արդիւնական գիտակցութիւն. 2. պէսպ. վարչ. ատեան գործոց. 3. կրկին. արդանդի ի կիր պիտանութիւն. ազգատութիւն. 4. վարժանաց. գործ. ատեղիս իմն. 5. դատաստանատիւն. գաս. 6. ընտանութիւն. կենաց կցորդիութիւն. 7. իրք. գործ. 8. խորհուրդ. մասնաւոր խմբ. հնուայն ատենի. 2. ատեղ. խօսակ. ատեան իմիջիոց. 3. ի—ս ընդունիլ. ի—ս առնել. 4. ի—ի իրիջիոց. 5. ի—ս ի—ս. խորհիլ. 6. ի—ի ի—ս. 7. հաւանութիւն. 8. ի—ի ի—ս.

Porre, mettere in —, mettre en pratique, à exécution. կատարել. յարդիսս անել. ի—ս ի—ս. ի—ի իրիջիոց.

Dare o negar —, donner pratique ou la refuser. ի—ի տալ. ընդունել կամ չընդունել զոք ի քաղաքն կամ յայլ ինչ վայրս. ի—ի իրիջիոց ոչ ընդունիլ. ի—ս ոք ի—ս.

Di —, librement, avec aisance. համարձակ. գիւրաս. ի—ի—ի. ի—ս.

Praticabile, a. praticable. զոր մարթի է ի կիր պիտանել. գիւրին. հնարաւոր. 2. (ճանապարհ) ընդ որ մարթի է գնալ. գիւրին. ի—ս. ի—ի—ս. ի—ի—ի. 2. ի—ի իրիջիոց.

Praticamente, av. par pratique. արդեամբք. գործով. փորձով. ի—ի. ի—ի.

Praticante, a. praticien, m. փորձ. հմուտ. փորձ. ի—ի. ի—ի.

Praticare, va. pratiquer, exercer. 2. traiter, consulter. 3. fréquenter. ի գործ անել. ի կիր պիտանել. կատարել. վարել. 2. խօսել. խորհուրդ ի մէջ առնուլ. 3. յաճախել. ոտքի. վարել. հասանիլ. կենակից լինել. ի—ի իրիջիոց. ի—ի ի—ի. ի—ի իրիջիոց. ի—ի իրիջիոց. 2. ի—ի ի—ի. 3. ի—ի ի—ի. ի—ի իրիջիոց.

Praticello, sm. dim. petit pré, m. դաշտ մարգ. ի—ի ի—ի.

Praticheza, sf. fréquentation, f. յաճախութիւն. ի—ի ի—ի.

Prathichista, sm. praticien, m. արդիւնագէտ. գործիչ. որ գործականին միայն գիտակ է կամ միտ դնէ. ի—ի. ի—ի.

Prático, a, a. expérimenté, e. 2. pratique. ուսեալ. վարժ. հմուտ. փորձ. 2. գործական. արդիւնական. ի—ի. ի—ի. ի—ի. ի—ի. ի—ի. 2. ի—ի.

Praticone, sm. vieux routier, m. խելամուտ. ուսեալ գործոյն. ի—ի ի—ի.

Prato, sm. pré, m. մարգ. մարգագետին. դաշտ. դաշտավայր. հնութ. ի—ի. ի—ի.

Pravamente, av. méchamment. չարաչար. ի—ի. չարութեամբ. ի—ի. ի—ի.

Pravità, sf. dépravation, f. յաուութիւն. չարութիւն. ի—ի. ի—ի.

Pravo, a, a. méchant, e. չար. յոռի. ի—ի. ի—ի. ի—ի. ի—ի.

Preaccennare, va. énoncer auparavant. յառաջագոյն ակնարկել. ազդ առնել. ի—ի. ի—ի.

Preambolare, va. faire un preambule. յառաջ. ի յառաջաբան խօսել. ի—ի ի—ի.

Preámbolo, sm. préambule, m. յառաջաբան. սկզբան բանք. նախախօսք. ի—ի. ի—ի.

Prebenda, sf. prebende, f. 2. provision, f. 3. aliment, m. ռոճիկ. ի—ի. 2. պաշար. համարձակ. մի՛ երբ ևարձանիկ, կերակրոյ. 3. պարէն. ծագական. կերակուր. պատգ. (ի—ի) ի—ի. ի—ի. 2. ի—ի. ի—ի. 3. ի—ի. ի—ի. 4. v. Profenda.

Prebendário, sm. prébendier, m. ռոճկակեր. ի—ի. ի—ի.

Prebendato, a, a. prébendé, e. ռոճկակեր. ի—ի.

Precariamente, av. précairement. իբրեւ փոխ. ի—ի. մատաղաժոյ ինչ. առանց հաստատութեան. ի—ի. ի—ի. ի—ի.

Precário, a, a. précaire. մատաղաժոյ. փոխ առեալ. ի—ի. առեալ կամ շնորհեալ առ ժամանակի մի այնքան ինչպէս զի ըստ առատութեան ետուն գառնայցէ. ի—ի. ի—ի. ի—ի. ի—ի. ի—ի.

Precauzione, sf. précaution, f. զգուշութիւն. խնամք. ի—ի. ի—ի.

Precazione, sf. prière, f. աղօթք. ի—ի. ի—ի.

Precedente, a. précédent, e. առաջին. յառաջեկեալ. անցեալ. կանխեալ. յառաջընդաց. իւր. ի—ի. ի—ի. ի—ի. ի—ի. ի—ի.

Precedentemente, av. précédemment. յառաջագոյն. վերագոյն. ի վեր ածր. ի—ի. ի—ի. ի—ի.

Precedenza, sf. préséance, f. նախատութիւն. յառաջագահ պատիւ. յառաջագահ. ի—ի. ի—ի.

Precedere, va. précéder. յընդհանուր առաջի կանխել. յառաջընթանալ. յառաջընդաց լինել. ի—ի. ի—ի. ի—ի. ի—ի. ի—ի. ի—ի.

Precentore, sm. précenteur, m. առաջնորդ երգոց. պատ երգեցողաց. * գլխաւորող. * նախագահ. ի—ի. ի—ի.

Precessione, sf. précession, f. կանխութիւն. նախատութիւն. ի—ի.

Precessore, sm. prédecesseur, m. նախընթացին. նախագահ. 2. նախն. առաջին. * նախորդ. ի—ի. ի—ի. 2. ի—ի. ի—ի.

Precettare, va. donner ordre (de payer, de comparaître en justice). պատուիր ի վերայ դնել (չառաջանալոյ կամ չանդիման առնելի քինելոյ). ի—ի.

Precettatore, sm. précepteur, m. ուսուցիչ. պատուիրատու. ի—ի. ի—ի.

Precettivo, a, a. obligatoire. պատուիրական. որ պարտիս ի վերայ դնէ. ի—ի.

Precétto, sm. précepte, m. պատուէր. պատուիրան. պատգամ. 2. կարգ կանոն. ի—ի. ի—ի. ի—ի. 2. ի—ի.

Precettore, sm. précepteur, m. վարդապետ. ուսուցիչ. դաստիարակ. խրատիչ. ի—ի. ի—ի.

Precettorello, sm. pédant, m. դասընկերաց ուսուցիչ. ի—ի.

Precettoría, *sf.* direction, f. առաջնորդութիւն. վարդապետութիւն. ինդուրդութիւն.

Precidere, va. trancher. Տառատել. տրատել.

Precinto, *sm.* enclos, m. շրջանակ. շրջապատ տեղի. ցանկ. պատյր. կռնէրի. կռնէրի. յան. պատյան.

— a, a. ceint sur le devant. պատկամ. գօտի առեալ. պատեալ. ի առաջին.

Precipitamento, *sm.* précipitation, f. action

Precipitanza, *sf.* } de se précipiter. 2. destruction, ruine, f. գայթակղութիւն. 2. կործանումն. անկումն. ինդուրդ տալ ինձ. 2. ինդուրդ. տրտում.

Precipitare, va. précipiter. 2. hâter, accélérer. գայթակղ. գայթակղ տալել. ի վար տրտալել. Տանել ի գայթակղ. 2. Տնպել. տագնապալ. խռովայուզել. ինդուրդ տալ ինձ. ինդուրդ. 2. — ի վար ինդուրդ ինձ. — va. tomber du haut en bas. 2. précipiter. գայթակղ տալել. 2. վազվզալ. Տնպով. շտապալ. խռովն գործել. 3. երթալ. իջանել ի յատակ (ջրոյ). ինդուրդ տալ ինձ. ինդուրդ. 2. — ինդուրդ. ինդուրդ. — ինդուրդ իւ ինդուրդ. 3. (—ուշ) — ինդուրդ. ինդուրդ.

Precipitatamente, *av.* précipitamment. առաջապատ. գայթակղ գայթակղ. շտապալ. խռովալ. ինդուրդ ինձ. — ինդուրդ իւ. ինդուրդ.

Precipitazione, *sf.* précipitation, f. գայթակղութիւն. կործանումն. անկումն. գլորումն. 2. վազվզութիւն. շտապ. տագնապ. խռովայուզ. ինդուրդ ինձ. ինդուրդ. 2. — ինդուրդ.

Precipite, *a.* étourdi, qui agit avec précipitation. 2. raide, escarpé, e. վազվզական. յանդուգն. վազվզասէր. 2. վճռական. առապար. — ինդուրդ. — ինդուրդ իւ ինդուրդ. 2. — ինդուրդ. ինդուրդ.

Precipitóso, a, *a.* raide, escarpé, e. 2. imprudent, inconsidéré, e. ինդուրդ. վճռական. գծապատ. առապար. 2. յանդուգն. վազվզական. — ինդուրդ. 3. — ինդուրդ ինձ. ինդուրդ.

Precipitáre, va. précipiter. գայթակղ տանել. Տնպել. ինդուրդ ինձ.

Precipízio, *sm.* précipice, m. 2. grande chute, f. գան. կարապատ. վարք. գար. գայթակղ. քարանձաւ. 2. գայթակղութիւն. անկումն. կործանումն մեծ. — ինդուրդ. ինդուրդ. 2. ինդուրդ ինձ. ինդուրդ. — Mandare in —, ruiner. կործանել. առապ. ինձ իւ ինդուրդ ինձ. ինդուրդ.

Precipuamente, *av.* surtout. մանաւանդ. առաւելապէս. մանաւանդապար. ինդուրդ. — ինդուրդ.

Precipuo, a, *a.* principal, e. գլխաւոր. երեւելի. գլխաւորական. գլուխ. ինդուրդ.

Precisamente, *av.* précisément. Տշդիւ. գտակաւ. Տշդիւ. 2. յայտնապէս. Տամաձայնութիւք. ինդուրդ ինձ. ինդուրդ իւ. 2. ինդուրդ. ինդուրդ.

Precisione, *sf.* précision, f. Տշդութիւն. Տամաձայնք. Տշդութիւն. ինդուրդ. ինդուրդ.

Precisivo, a, *a.* juste, exact, e. Տշդիւ. ինձին. առդդ. ինդուրդ. ինդուրդ.

Preciso, a, *a.* coupé, tranché, e. 2. interrompu, e. 3. précis, e. Տամաձայ. գայթակղ. 2. ընդ միջ Տամաձայ. 3. Տշդութիւն. անդրդուդ. Տշդութիւն. ինձին. 4. Տամաձայն. Տամաձայն. ինդուրդ. 2. ինդուրդ. ինդուրդ. 3. ինդուրդ. ինդուրդ. 4. ինդուրդ.

— av. v. Precisamente.

Preciarameńte, *av.* noblement. գեղգեղիկ. վարչաւոր. ինդուրդ. ինդուրդ. ինդուրդ.

Preciáro, a, *a.* illustre. ազնուական. շքեղ. Տղայական. փառաւոր. գեղեցիկ. գեղեցիկ. ինդուրդ.

Preclúdere, va. boucher. 2. empêcher. խնամել. փակել. 2. արգելուլ. խափանել. գոփոխել. ինդուրդ. 2. ինդուրդ ինձ.

Préco, *sm.* priere, f. աղօթք. պաւաս.

Precóce, *a.* précoce. կանուխ. կանխաւաս. վաղահասուկ. ինդուրդ. ինդուրդ ինձ.

Precogitáre, va. préméditer. յառաջագոյն խորհել. գնաս. ածել. ինձ ինդուրդ ինձ.

Precognizione, } *sf.* prescience, f. կանխաւ.

Precognoscenza, } գնանդի գիտութիւն. յառաջագիտութիւն. ինդուրդ ինձ.

Precónio, *sm.* éloge, m. գովաբանութիւն. գրատուրք. գովք.

Preconizzáre, va. préconiser. յարգել. գովել. 2. յայտ առնել. գաւազնական եպիսկոպոսական ասպետ. գովք ինձ. 2. գնդիկեան ինդուրդ ինձ. ինդուրդ ինձ. 2. ինդուրդ ինձ. ինդուրդ.

Preconizzatóre, *sm.* panégyriste, m. գովիչ. գովք ինձ.

Preconizzazióne, *sf.* préconisation, f. Տնդուկեալ. գովաբանութիւն. 2. յայտապարտիւն գնդապետական յառաջնոյն ինձ. գովք ինձ. ինդուրդ. 2. ինդուրդ ինդուրդ.

Preconoscénza, *sf.* prescience, f. կանխագիտութիւն. կանխագիտութիւն. ինդուրդ ինձ.

Preconóscere, va. prévoir. յառաջագոյն գնանդի. տեսանել. ինդուրդ ինձ. ինդուրդ. ինդուրդ.

Precórrere, va. devancer. կարապատել. յառաջագնացեալ լինել. կանխել. յառաջել. ինդուրդ. ինդուրդ. ինդուրդ ինձ.

Precursóre, *sm.* précurseur, m. յառաջագնաց. կարապատ. նախագնաց. ինդուրդ. ինդուրդ ինձ.

Prèda, *sf.* proie, f. առաջ. ապուռ. առ. կապուռ. կողոպուռ. ինդուրդ. ինդուրդ. ինդուրդ.

Dare in —, livrer. վտարագիր. ի ձեռս առաջնանել. ինդուրդ ինձ. ինդուրդ. ինդուրդ ինձ.

Darsi in —, se livrer à..., se laisser aller a. Տամանել. Տարկանել. առ գանձն ի... ինդուրդ ինձ. (ինդուրդ) ինդուրդ.

Predáce, *a.* rapace. առաջառաւ. յափշտակող. ինդուրդ ինձ. ինդուրդ.

Predamento, *sm.* pillage, m. առաջապատիւն. յափշտակութիւն. ինդուրդ. ինդուրդ ինձ.

Predáre, va. piller. առաջ առնուլ. Տարկանել. յափշտակել. կողոպուլ. ինդուրդ ինձ. ինդուրդ. ինդուրդ ինձ.

Predatóre, *sm.* dépréditeur, m. առաջառաւ. ինդուրդ. ինդուրդ ինձ.

Predecessóre, *sm. predecesseur*, m. Նախն. Նախնի. առաջին.*Նախորդ. Անէնի. Եղեկիսէ օլան.

Predelinire, *va. prédéterminer.* յառաջագոյն սահմանել. Նշանադրել. Եղեկիսէ ընդ վերջ. Խոտոր կիներ.

Predella, *sf. escabeau, marchepied*, m. 2. *chaise percée*, f. 3. *marchepied d'un autel*, m. 4. *confessionnal*, m. 5. *rênes*, f. pl. պատուանդան. ոտնա. 2. ոտնա կարեայ մարմնոյ. 3. պատուանդան, սատկան որոյ ակադոյ. 4. լեռ խոսովանութեան.*Խոսոսոսնական. 5. երասանկի. դաշնեռ. Խոտիվ. 2. հոգի ոտնայիներ. 3. գերեզման խոտորեայ խոտոր պետերու. Խոտոտերու. 4. կիներ պօշոզ. 5. Խոսոր.

Predelléne, *sm. banc*, m. ոտնա. երկայն. բարձր. ասոռ. Խոտոր Խոտիվ.

Predestinare, *va. prédestiner.* Տրամիրել. յառաջագոյն սահմանել. կարգել.*Նախասահմանել. Խոտոր. Գերեզման կիներ.

Predestinato, a, *a. prédestiné*, e. ընտրեալ. յառաջագոյն սահմանեալ. Տրամիրանալ. Հիշեալ.*Նախասահմանեալ. Գերեզման.

Predestinazione, *sf. prédestination*, f. 2. *prédiction*, f. Տրամիրանք. յառաջագոյն սահմանել. *Նախասահմանեալ իւն. Խոտոր. Գոսոր. Գոսոր.

Predeterminare, *va. prédéterminer.* յառաջագոյն հաստատել. Հաստատել. կարգել.*Նախասպարտագոյն իւն. Եղեկիսէ ընդ վերջ. Գերեզման. Խոտոր կիներ.

Predeterminazione, *sf. prédétermination*, f. յառաջագոյն հաստատելիւն. սահմանելիւն կանխաւ.*Նախասպարտագոյն իւն. Խոտոր. Եղ վերջ. Խոտոր կիներ.

Predétto, a, *a. prédit*, e. կանխասպիկ. յառաջագոյն ասացեալ. Եղեկիսէ գերեզման. Գերեզման.

Predica, *sf. sermon*, m. 2. *prédication*, f. 3. *remontrance ennuyeuse*, f. 4. *auditoire*, m. Ճառ, խոսք Հոգեւոր. քարոզելիւն.* քարոզ. 2. քարոզելիւն ուսուցանելի. 3. Հրամայելիք. 4. ունկնդրից ժողով. Վանգեմ. 2. Կիներ վերեի վանք. 3. Խոտոր. 4. Եղեկիսէ գերեզման.

Predicamento, *sm. prédication*, f. 2. *prédicament*, m. քարոզելիւն. 2. սեպհականութիւն. կարգ սեպհականելի կանոն.* առաջադելիւն. 3. Համար. Համրան. Վանգ. Վանգ վերեի. 2. Գերեզման. Խոտոր. 3. Կիներ Ճառ.

Esser in —, *être en bonne ou en mauvaise réputation.* քարեհաման կամ վատահաման լինել. Խոտոր խոտոր գերեզման օլմաք.

Predicante, *sm. ministre lutherien*, m. քարոզիչ (յանաբաստացի. Լըթերան) Վանգ.

Predicare, *va. prêcher.* 2. *avertir, enseigner.* 3. *prier, exhorter.* 4. *louer.* 5. *publier, divulguer.* քարոզել. Ճառս խոսել. 2. ազդ առնել. Ճանաչանել. ուսուցանել. 3. յորդորել. ապչել. 4. գովել. յարգել. 5. Հռչակ Տարածել. Համրանել. Վանգ կիներ. Վերեի. 2. Խոտոր վերեի. Եղեկիսէ գերեզման. 3. Խոտիվ. Գոսոր. 4. գերեզման կիներ. 5. Վանգ կիներ.

Predicato, *sm. attribut*, m. սեպհականութիւն. սեպհականեալ. վերադիր.* առարկեալ. Խոտոր.

Predicatore, *sm. prédicateur*, m. քարոզ. Տրապարակաւոր. քարոզիչ. Վանգ վերեի. Վանգ.

Predicatorélla, *sm. mauvais prédicateur*, m. Տրապարակաւոր աննշան. Նոսոր Վանգ.

Predicatrice, *sf. bavarde*, f. *fée jeune*, *jouissant de quelque don.*.* Նախկերան Կիրի. գոր գոյնալ. Խոտոր.

Predicazione, *sf. prédication*, f. քարոզելիւն. Վանգ. Գերեզման.

Predícere, *va. prédire.* յառաջագոյն ասել. պատմել. Վերեի գերեզման. Գերեզման.*

Predichétta, *sf. sermon court*, m. կարճառոտ Ճառ. Խոտոր Վանգ.

Predicimento, *sm. prédiction*, f. կանխասացութիւն. Եղեկիսէ գերեզման գերեզման.

Predilétto, a, *a. bien-aimé*, e. սիրելի. սիրելութիւն. առաւել սիրեալ. անձկալի. Խոտոր գերեզման Գերեզման.

Predilezione, *sf. prédilection*, f. առաւել սէր. անձկալ. Վանգ Խոտոր գերեզման Գերեզման.

Prediligere, *va. aimer par prévention.* առաւել. անձկալ սիրել. գերեզման Գերեզման կիներ.

Predio, *sm. métairie*, f. վիճակ. ագարակ. կալուածք. Վերեիլիւն. Վանգ.

Predire, *va. prédire.* 2. *fixer, établir.* յառաջագոյն պատմել. կանխաւ ասել. 2. Հաստատել. սահմանել. գերեզման գերեզման. Գերեզման. Գերեզման. 2. Խոտոր գերեզման. Խոտոր Վերեիլ.

Predizione, *sf. prédiction*, f. յառաջասացութիւն. կանխասացութիւն. կանխասացութիւն. գերեզման գերեզման. Խոտոր կիներ.

Predominánte, a. *prédominant*, e. տիրոդ. զօրացեալ. բռնած. Խոտոր. Վանգ. Խոտոր գերեզման.

Predominare, *va. prédominer.* տիրել. զօրանալ. բռնանալ. գեր ի վերոյ լինել. Վանգ. գերեզման Գերեզման. Խոտոր գերեզման. Խոտոր Վերեիլ.

Predominio, *sm. domination*, f. տէրութիւն. տաւտերութիւն. զօրութիւն. բռնանալի. Խոտոր. Վանգ Խոտոր. Խոտոր գերեզման.

Predone, *sm. voleur*, *pirate*, m. աւազակ. Վերեի. ապստամբ. Տարած. Գերեզման.

Preeléggere, va. *préférer.* նախաընտրել առնել. գերել. քան . . . գերեզման. Գերեզման Խոտոր.

Preeminénza, *sf. préeminence*, f. առաւելութիւն. բարձրութիւն. ազգութիւն. երկրպագելիւն. Խոտիվ. Խոտիվ. Գերեզման. Գերեզման. Գերեզման.

Preesistènte, a. *préexistant*, e. որ յառաջագոյն զոյ. կանուխ. Եղեկիսէ գերեզման.

Preesistènza, *sf. préexistence*, f. կանուխ զոյութիւն. յառաջագոյն զոյացութիւն. Եղեկիսէ գերեզման.

Preesistere, *vn. préexister.* լինել յառաջագոյն. կանուխ Եղեալ. Եղեկիսէ գերեզման.

Prefato, a, *a. prédit*, e. յառաջագոյն ասացեալ. պատմեալ. վերագոյն Գերեզման. յիշեալ. Վերեի գերեզման. Գերեզման. Գերեզման.

Prefázio, *sm.* ի*préface, f.* յառաջաբան յա-
Prefazióne, *sf.* ի*առաջաբանութիւն · սկզբան-
բան · 2· այսօրէք յառաջ քան գնդան պա-
տարագի · հոգեւոր ուխտի · 2· վերջա-
բեր գանձանակաց հոգեւորաց · տուր.*
Preferénza, *sf. préference,* f. նախամեծարե
վիճել · նախամեծար ընծայութիւն · գաղերի-
զուկութիւն. առաջին պատուոյ տեղի · ա-
ռաջնութիւն · ընտրութիւն · ներհակ · ներհակ ·
Preferévole, ի*a. préferable.* նախապատիւ ·
Preferibile, ի*նախամեծար ընծայելի · մեծա-
րոյ գան · * նախադասելի · ընտրելն · ներհակ
ելոյ · նախադասելի ·
Preferiménto, *sm. v.* Preferenza.
Preferire, *va. préférer.* նախամեծար ընծայել ·
առնել · յառաջել · առաջել · մեծարել · ընտ-
րել · հոգեւոր ուխտի · ներհակ · ներհակ ·
Prefétto, *sm. préfet,* m. ասպիան · հրամա-
նատար · վերակացու · պետ · հոգի · վեր-
չութիւն · գործադիր · հոգեւոր ·
Prefettúra, *sf. préfecture,* f. ասպիանա-
թիւն · հրամանատարութիւն · վերակացու-
թիւն · 2· ատեան · հոգիվեր · գործադիրեան ·
հոգեւորական · 2· հոգեւորականի · տիվեն ·
Prefica, *sf. pleureuse,* f. լալական · ողբա-
մայր · ելոյ-բերող · ելոյն գոչ · հայհոյ ·
Prefiggere, *va. déterminer.* սահմանել · կար-
գել · յառաջանել · յոյնել · հոգեւոր · գործ-
ելոյ · 2· ելոյ · գործ · հոգեւոր · գործ ·
Prefiggersi, *vp. se mettre dans l'esprit.* գնել
ի մտի · ի*ենդրել գործ ·
Prefiggimento, *sm. prédétermination,* f. յա-
ռաջագոյն հաստատութիւն · հաստատել ·
սահմանելն կանխաւ · ընտրելն ·
Prefisso, a, *a. fixé, e.* հաստատեալ · կար-
գեալ · սահմանեալ · գործ · 2· ելոյ · գործ ·
Prégadi, *sm. pl. le sénat de Venise.* Տէրա-
կայն Վենետացւոց · Վենետիկ հերիքեան հե-
ղինակ տիվեն ·
Pregare, *va. prier, requérir.* 2. *souhaiter.*
աղաչել · խնդրել · հայցել · մաղթել · 2·
փափաքել · ըղձանալ · ուզել · խնդրել ա-
նձ բարեաւ · ելոյ-բերող · ելոյ · նկատ ելոյ ·
2· գործ ելոյ · գործ ելոյ · գործ ելոյ · հոգեւոր ·
Pregatóre, *sm. qui prie.* աղաչելի · խնդրող ·
աղօթական · հոգեւոր · գործ · հոգեւոր ·
Pregévole, *a. estimable.* յարգոյ · գործ ·
կան · ելոյ-բերող · ելոյ ·
Preghévole, *a. suppliant, e.* աղերսական ·
աղօթական · աղաչելի · ելոյ-բերող ·
հոգեւոր ·
Preghiera, *sf. prière,* f. աղօթք · աղերսանք ·
պաղատանք · խնդրանք · ելոյ · գործ · հոգեւոր ·
Pregiabile, *a. estimable.* մեծարոյ · գործ ·
կան · հոգեւոր · ելոյ-բերելի · ելոյ ·
Pregiabilità, *sf. prix,* m. գործ · կանութիւն ·
ելոյ · գործ · ելոյ · հոգեւոր · ելոյ ·
Pregiare, *va. priser, faire cas.* 2. *priser, estimer, évaluer.* մեծարոյ · մեծարոյ գա-
նել · 2· գին գնանել · արժանել · * ար-
ժեցնել · ելոյ · գործ · հոգեւոր · ելոյ · 2· գործ ·
ելոյ · գործ · հոգեւոր · ելոյ · 2· գործ · գործ ·
Pregiársi, *vp. se glorifier.* պարծել · պան-
ծալ · հոգեւոր ·
Pregiatóre, *sm. appréciateur,* m. մեծարող ·
որ մեծարգոյ համարի · ելոյ · գործ · հոգեւոր ·
Prégio, *sm. prix,* m. *estime, valeur,* f. 2. *nom,* m. *réputation,* f. գին · պատիւ · համբաւ · 2· անուն · համբաւ · գործ · հոգեւոր ·
Pregionáto, a, *a. empirsonné, e.* բանդարգել · կալանաւոր · հոգեւոր · ելոյ · գործ ·
Pregióso, a, *a. précieux, se.* մեծարգին · պատուական · ազնիւ · ելոյ · գործ · հոգեւոր ·
Pregiudicante, *a. préjudiciable.* վնասակար · մեղանչական · ընդդէմ վերին · ընդդէմ · գործ · հոգեւոր ·
Pregiudicare, *vn. préjudicier.* վնասել · մեղանչել · ընդդէմ վերին · հոգեւոր · ելոյ · գործ · հոգեւոր ·
Pregiudicativo, a, *a. préjudiciable.* վնասակար · ընդդէմ ·
Pregiudizio, *sm. préjudice,* m. 2. *préjugé,* m. վնաս · տուժ · 2· մեղանչութիւն · կանխակալ կարծիք · * նախագատութիւն · * նախապաշարմունք · ընդդէմ վիճակ · 2· վերին · ելոյ · 3· v. Prescrizione.
Pregiudizióso, a, *a. préjudiciable.* վնասակար · ընդդէմ · վնասակար ·
Pregnánte, *a. enceinte.* 2. *empoulé, e.* հղացեալ · յղի · 2· ամբարտաւանաբանութիւն · փրածեալ · ճոռոմ (բանք) · ելոյ · գործ · հոգեւոր · 2· ելոյ · գործ · հոգեւոր · ելոյ · գործ · հոգեւոր

Preliminare, *sm. preliminaire*, m. յառաջաբանի պատրաստութիւն գործոց. *—ներ* եւ *—արութիւն*.

Prélio, *sm. combat*, m. *bataille*, f. պատերազմ. *Ճակատամարտ*. *Կռիւ*.

Prelúcere, *vn. marcher devant avec une lumière*. առաջի երթալ ճրագաւ. առաջադէմ լուսով. *ելլել*. *ըլլալ* առջեւէն լուսերէ.

Preludio, *sm. prélude*, m. յառաջաբանութիւն. նախապատրաստութիւն. յառաջաբան. *Նուագարանի երաժշտական ներածութիւն*.

Prematuramente, *av. prématurément*. կանխաւ. վազագոյն. յառաջագոյն. յառաջ քան ժամանակն. վերածութեան եկեալ. *վերջերս*.

Prematúro, a, *a. prématuré, e.* կանխահաս. վազագոյն. կանխահաս. վերածութեան եկեալ. *վերջ*.

Premeditáre, *va. préméditer*. յառաջագոյն խորհիլ, գնաս. ածել. եւեթ տեսանելիք գիտ. *խորհրդել*.

Premeditatamènte, *av. avec préméditation*. յառաջագոյն գնաս. ածեալ. կանխի խորհրդով. եւեթ տեսանելիք.

Premeditazióne, *sf. préméditation*, f. կանխի խորհրդ. *նուաճորհրդութիւն*. գնաս. ածելի յառաջագոյն. եւեթ գիտ. *խորհուրդ*.

Prementovàto, a, *a. ci-dessus nommé, e.* յառաջագոյն ասացեալ. *Ճառեալ*. *յիշելիք*. *վերջ ելեալ*.

Premére, *va. presser, éteindre*. 2. *fouler*. 3. *presser, faire foule*. 4. *poursuivre*. 5. *vexer*. 6. *abaisser*. 7. *taire, passer sous silence*. 8. *intéresser, importer*. 9. *être pressé*. Ճնշել. *Ճնի*. *քաշել*. 2. *կոխել*. *կոխան առնել*. 3. *Ճանել*. *կոտորել*. *մեղկ*. 4. *Հալածել*. *ապահովել*. *Հետամուտ լինել*. 5. *խուել*. *Տպառնացնել*. *Նեղել*. 6. *Նուազ առնել*. *խոնարհեցուցանել*. 7. *գերդել*. *գաղց առնել*. *լռել*. 8. *փոյթ լինել ումեք*. *փոխադարձանել*. *կարեւոր*, *անկ լինել*. 9. *փոյթ լինել*. *Տալ ճնի առնել*. *ծանրալ*. *Ճնապել*. *—ուիլ*. *եղեալ*. 2. *պատճառ*. *ըլլալ ումեք*. 3. *Ի ներքոյ լինել*. 4. *ծեծուիլ*. 5. *Ճեղք*. *հատուած ելոյթ*. *տուփ*. *Ճեղք լինել*. 6. *դուրսէն եկեալ*. *ելուստ լինել*. 7. *պատճառ*. *Ելուստ*. 8. *Ելեալ*. *Ճակոյ օձան*. 9. *ընդունիլ*. *ծաղս ելլել*. *Ճահս լինել*.

Premesse, *sf. pl. prémisses*, f. pl. *յառաջադրութիւն* (*ի քաառն փիլիսոփայական*). *Նախադրեալ*.

Premesso, a, *a. mis devant*. նախակարգ. *յառաջագոյն*. *եղեալ*. *գնաս ածեալ*. *պատեալ*.

Premétere, *va. poser, dire avant*. գնել, ածել. *յառաջագոյն*. *եղեալ ծանր*. *լինել*. *նախադրել*.

Premiare, *va. récompenser*. *Ճանապարհել*. *փոխարէն տալ*. *վարձս տալ*. *Հատուցանել*. *ի ներքոյ ընել*.

Premiatóre, *sm. rémunérateur*, m. *պարգեւատու*. *Ճանապարհող*. *ար տալ փոխարէն*. *նեղ*. *ի ներքոյ*.

Premiazióne, *sf. récompense*, f. *վարձք*. *փոխարէն*. *պարգեւ*. *Ճանապարհ*. *նեղութիւն*. *Հատուցումն*.

Preminente, *a. prééminent, e.* մեծապատիւ. *առաջ բարձրացեալ*. *առաւելեալ*. *—ութիւն*. *Հանիւ*. *Գերեմուր*.

Preminenza, *sf. prééminence*, f. *avantage*, m. *առաւելութիւն*. *բարձրութիւն*. *առաջադիմութիւն*. *պատիւ*. *Ի ներքոյ ընել*. *Հանիւթիւն*.

Prémio, *sm. récompense*, f. *prix*, m. *վարձք*. *արհատ*. *պարգեւ*. *փոխարէն*. *Նեղ*. *նեղութիւն*. *Ճանապարհ*.

Premitóre, *sm. oppresseur*, m. *Նեղիչ*. *Խռիչ*. *Հարատարօրէ*. *Ճնշիչ*. *ի ներքոյ*.

Premitúra, *sf. expression*, f. 2. *pressis, suc*, m. *Ճնչելն*. *քաշելն*. *Ճնելն*. 2. *Հիւթ*. *քամուած*. *—ած*. *եղած*. 2. *—ուած*. *—ելն եղածքն*. *—ն*.

Premonizióne, *sf. avis donné d'avance*, m. *կանխահաս ազդարարութիւն*. *խրատ*. *խորհուրդ*. *Ցնծութիւն*.

Premoriènza, *sf. prédécès*, m. *մահ կանխագոյն*. *մեռանելն յառաջագոյն*. *իւրոյ ծնելոյ*.

Premorire, *vn. prédécéder*. *կանխագոյն մեռանել*. *յառաջանալի լինել*. *Իւրոյ ծնելոյ*.

Premostrare, *vn. présager, instruire par avance*. *յառաջագոյն գուշակել*. *յառաջել*. *Իւրոյ ծնելոյ*.

Premozióne, *sf. prémotion*, f. *կանուխ շարժումն*. *կանխաշարժութիւն*. *Ճանչելի եղ*. *Վերնիւթ*.

Premunire, *va. prémunir*. *ամրացուցանել*. *պինդ կանխաւ*. *զգուշացուցանել*. *իւրոյ պերծութիւն*. *Ընծայ ելոյթ*. *տալ*. *Ճնապել*. *Ծածկութիւն*.

Premúra, *sf. empressement*, m. *փոյթ*. *Տղայարձանիւթիւն*. *խոտո*. *զգուշութիւն*. *Ճանա*. *ջանիւ*. *Ելոյթ*. *Ինքնին*. *Հոգի*. *կրթիւ*.

Premuróso, a, *a. avec empressement*. *մեծաց Տղայարձանիւթեամբ*. *փութով*. *զգուշութեամբ*. *խնամով*. *Ինքնինս ելոյթ*. *Ինքն ի ներս ելոյթ*.

Premuróso, a, *a. pressé, e. pressant, urgent, e.* 2. *presse, e. empressé, e.* գործարար. *առաքիչ*. *առաջադէմ*. 2. *փոյթ*. *Տղայարձան*. *պինդ*. *ելոյթ*. *Ճանչելի*. 2. *ելոյթելի*. *Ճանիւթիւն*.

Premutáre, *va. changer l'ordre des choses*. *փոխանել*. *յաջել կարգս իրաց*. *պերծութիւն*.

Premúto, a, *a. pressé, e.* *Ճնելով*. *Ճնելով*. *քաշելով*. *—ելեալ*.

Prenarráre, *va. raconter auparavant*. *յառաջագոյն պատմել*. *եղելութիւն նախ ելոյթ*.

Prenarrazióne, *sf. narration faite d'avance*, f. *յառաջագոյն պատմելն*. *գնաս պատմելն*. *ելոյթ*.

Prénce, *ecc. v.* Principe.

Prendere, *va. prendre*. 2. *recevoir, accepter*. 3. *apprendre*. 4. *surprendre, attraper, tromper*. 5. *arrêter, donner des arrhes*. 6. *commencer*. 7. *occuper, saisir, s'emparer de*. 8. *choisir, prendre*. 9. *déterminer, résoudre*. 10. *entendre, ouir*. 11. *juger*. 12. *parcourir*. 13. *prendre, boire, manger*. 14. *captiver le cœur*. *առնել*. *ունել*. *ըմբռնել*.

2. ընդունել. առնել. յանձն առնուլ. 3. ուսանել. 4. խոթել. պատրել. 5. ունել. վարձել. գրաւ. սալ. 6. բռնել. չարքանել. առնուլ. սկսանել. 7. գրաւել. ունել. բռնել. չարքանել. յափշտակել. 8. բնութ. չարել. 9. աւշմանել. օգտել. հասասանել. 10. լսել. մտ գնել. 11. կարծել. համարել. ունել. առ.... 12. հասանել. անցանել. բնի անալ. 13. առնուլ. հաց ուտել. բռ պել. 14. գերել. յիշել չանկուցանել. ալ ֆել. ծաղկել. սէր կիզել. 2. փոփոխ կիզ ել. 3. խօրհրդել. 4. սլարձել. 5. (ձիոյ) ի ուղիել. ել կիզել. 6. եւ ուրիշ. պալ լուծել. 7. զօրի կիզել. ի ուղիել. 8. սէրել. 9. ձիոյ վրայ նստել. հարձակուիլ. 10. ի կիզել. 11. զօրի, ճշտ կիզել. 12. ի ուղիել. (ձիոյ) ալշտ. 13. ի ուղիել. ի ուղել. 14. ճշտ, ճշտ կիզել.

— accordo, s'accorder. միաբանել. իրի ֆել կիզել.

— inganno, se tromper. ի պատրանս անկանել. ալատնուել.

— il cammino, prendre le chemin. յուղի անկանել. ուղղ կիզել. ի ալ ել ալ ել.

— bene o male, arriver bien ou mal. աջողել կամ յաջողել. բարի կիզել ի ուղիել ալ ել ալ ել. ալ ել ալ ել ալ ել.

— ardire, prendre courage. համարձակուիլ. առնուլ. ի ալ ել ալ ել. քաջալերել. ճշտ ել ալ ել.

— campo, se préparer au combat. կռուիլ. պատրաստել. ի մարտ. ճշտ ել ալ ել. ալ ել ալ ել.

— forma di chicchessia, se métamorphoser, se transformer. յայլակերպ կիզել. փոխել. կերպարանափոխ կիզել. ել ել ալ ել ալ ել.

Prendersi, rp. s'attacher. 2. se prendre, se figer, cailler. կառչել. յաղել. մաձանել. 2. մաձանել. ի ուղիել. ի ալ ել ալ ել. ի ալ ել ալ ել. ի ալ ել ալ ել. ի ալ ել ալ ել. ի ալ ել ալ ել.

Prendibile, a. prenable. զօր մարիի է առնուլ. բռնանել. ալ ել ալ ել. ֆիլիս ալ ել ալ ել.

Prendimento, sm. action de prendre, f. առումն. բռնանելի. ունելի. ալ ել. ի ալ ել ալ ել. ի ալ ել ալ ել.

Prenditore, trice, s. preneur, se. առօղ. բռնանօղ. ալ ել. ի ալ ել ալ ել.

Prenome, sm. prénom. m. բան, անուանական անուն. առ ել ի ալ ել.

Prenominato, a, a. nommé auparavant. յառաջագոյն անուանեալ. յառաջագոյն պատմեալ. վերի ալ ել ալ ել. ի ալ ել ալ ել.

Prenotare, va. marquer auparavant. նշանակել. յառաջագոյն. կանխաւ. ծանուցանել. ի ալ ել ալ ել. ֆելի ֆօրմ. ի ալ ել ալ ել. ալ ել ալ ել.

Prenozione, sf. prénotion, f. կանուխ առգիւնի. ֆելի ալ ել. ի ալ ել ալ ել.

Prenunziare, va. prédire. յառաջագոյն պատմել. ասել. ի ալ ել ալ ել. ի ալ ել ալ ել.

Prènze, ecc. v. Principe.

Preoccupare, va. préoccuper. յառաջագոյն զբաղել. բռնանել. կանխել. ունել. *նախապատրաստել. ֆելի ալ ել ալ ել. ի ալ ել ալ ել. ի ալ ել ալ ել. ֆելիսիի ի ալ ել ալ ել. ի ալ ել ալ ել.

Preoccupazione, sf. préoccupation, f. կանխատեսութիւն. կանխակալ. կանխամտածութիւն. յառաջագոյն զբաղիչ. * նախապատրաստ. ալ ել ալ ել. ի ալ ել ալ ել. ի ալ ել ալ ել. ի ալ ել ալ ել.

Preonorato, a, a. honoré de préférence. նախամեծար. պատուեալ. ալ ել ալ ել. ի ալ ել ալ ել.

Preordinare, va. prédéterminer. յառաջագոյն սահմանել. կանխաորոշել. ի ալ ել ալ ել. ի ալ ել ալ ել.

Preparamento, sm. préparation, f. պատրաստութիւն. կազմութիւն. ի ալ ել ալ ել. ի ալ ել ալ ել.

Preparare, va. préparer. պատրաստել. չանաչիչ. կազմել. յարգարել. ի ալ ել ալ ել. ի ալ ել ալ ել. ի ալ ել ալ ել.

Preparativo, sm. v. Preparazione.

— (a, a. preparatoire. պատրաստական. յարգարիչ. ի ալ ել ալ ել.

Preparatório, ria. ի ալ ել ալ ել. պատրաստիչ. յարգարիչ. ի ալ ել ալ ել.

Preparazione, sf. préparation, f. զգուշութիւն. պատրաստութիւն. կազմութիւն. հանդերձ. ի ալ ել ալ ել. ի ալ ել ալ ել.

Preponderante, a. prépondérant, e. ծանրագոյն. ի ալ ել ալ ել. ի ալ ել ալ ել. ի ալ ել ալ ել.

Preponderanza, sf. prépondérance, f. ծանրութիւն. ի ալ ել ալ ել. ի ալ ել ալ ել. ի ալ ել ալ ել.

Preponderare, va. peser davantage. ի ալ ել ալ ել. ի ալ ել ալ ել. ի ալ ել ալ ել. ի ալ ել ալ ել.

— vn. l'emporter, prévaloir. յաղթել. ի ալ ել ալ ել. ի ալ ել ալ ել. ի ալ ել ալ ել.

Preporre, va. préposer. 2. préférer. դնել. արկանել. առաջի. 2. նախամեծար համարել. նախընտրել. ի ալ ել ալ ել. ի ալ ել ալ ել.

Prepositura, v. Propositura.

Preposizione, sf. préposition, f. նախադրութիւն. նախդիր. ի ալ ել ալ ել.

Prepossente, a. très-puissant, e. ծանրագոյն. հզօրագոյն. ի ալ ել ալ ել. ի ալ ել ալ ել.

Preposteramente, av. à rebours. խառնակուռն. կանկոյսի ի ալ ել ալ ել. ի ալ ել ալ ել.

Prepostero, a, a. qui vient à contre-temps. 2. qui est fait à rebours, mauvais. անգեղ. 2. խառնակուռն. ի ալ ել ալ ել. ի ալ ել ալ ել.

Preposto, a, a. prépose, e. նախ եղեալ. յառաջագիր. նախակարգ. ի ալ ել ալ ել. ի ալ ել ալ ել. 2. ի ալ ել ալ ել. Proposto.

Prepotente, a. très-puissant, e. ծանրագոյն. հզօրագոյն. ի ալ ել ալ ել. ի ալ ել ալ ել.

Prepotenza, sf. grande puissance, f. մեծագոյն. բռնի զօրութիւն. ի ալ ել ալ ել. ի ալ ել ալ ել.

Prepuzio, sm. prépuce, m. անիգ յիւսատութիւն. սեռի իւիսատութեան. ի ալ ել ալ ել.

Prerogativa, *sf. prérogative*, f. առաւել-
Prerogatiւնe, *sf.* յատկութիւն. յատկաչա՛ս պա-
տիւ. պատուաւորութիւն. յատկապատիւ. առան-
ձին շնորհք. * առանձնաշնորհութիւն. * արտա-
սուհանութիւն. ֆիւնէլին. վերնէլին. տօնաւոր
հոս—ենէլ.
Prerûtto, a, *a.* escarpé, e. առապար. ապա-
ատ. տեղ.
Présa, *sf.* prise, f. 3. arrestation, capture, f. arrêt, m. 4. prise, chasse, pêche, proie, f. 5. prélevzte, m. 6. prise, f. manche, m. 7. pincée, f. առ. առումն. առնուտ. 2. առեալ գերի. չոփ գերոց. 3. բռնութիւն. կալած. բանապարգելութիւն. գերութիւն. 4. որս. առ. առար. ապրա. 5. պատճա-
ռանք. բարերք. պիրքն. 6. կախ. կռռանի
ձեռն. բուն. մեզեռ. 7. առ. երկուց մա-
տանց. որչափ ինչ երկարութիւք մատանջ
առնուլ չեաք իցէ. * պատուց մը. —ըլլալ. ալ—
տիլ. 2. դէ սեֆտա ալըտան ելըճ. չինճ եօթ
էյ—ի—ա. 3. ճոռոմ. հոգս լինիլ. եօթ ալ—
4. ալ. սելեզիր. էյտար. եօրմա. 5. սելեզ-
պեհոնճ. 6. եւ էյէլիբէյճի եր. ճոռոճոզի
եէբ. —տի. 7. էյէ փարուլը ալընան էյ.
Dar —, donner prise, occasion. պարա-
պատճառ տալ. ֆաւրօրին վէրճի.
Far —, se prendre. մանձուալ, պնդել յա-
զաբերն հաստատուն կցանձոիլ. նուէյլմի-
եյէ պիտիլըճ.
Di prima —, *du premier coup d'œil, de prime abord.* զառաջին. իսկզբան անդ. էյ —ա՛ա.
— di gente, *troupe*, bande, f. գունդ
խումբ. —տեր. պեօլնի.
Venire alle prese, *en venir aux prises.* կռանալ. բանել. տալ—ստ. պեօյնըլըճ.
Presàgio, sm. présage, m. նշան. նշանակ.
գուշակութիւն. ըղձանքութիւն. պելուճին. ալա-
մի. Նէյնէ.
Presagire, va. présager, pronostiquer. յա-
ռաջագոյն գուշակել, նշանակել. ըղձանալ.
պելուճի էինճ. եէվէնլ, էյէլ. պեօյնէյճ.
Presago, sm. devin, m. իդէ. ըղձապատա-
ճող.
Presàme, sm. présure, f. մակարդ պանրոյ
խաւազ. (եօզուռուս. էվէնէյ) Հայեաւ.
Présbita, sm. presbyte, m. հեռատես. տես-
ող կեօրճօճ.
Presbiterâle, a. clérical, e. երիցական. երի-
ցական. ոխանէյճ.
Presbiterato, sm. sacerdoce, m. քահանայու-
թիւն. երիցութիւն. ոխոռլուէ. ոխանէյճ.
Presbiteriâno, sm. presbytérien, m. երիցա-
կան. պահպանօղ ենդ. ոխանէյճիլէրէ.
Presbitério, sm. presbytère, m. վանք երի-
ցանց. 2. երիցանի. երիցանց. ժողով.
առեան երիցանց. ոխանէյճիլէր խոխոճ. 2.
ոխոռլուէ պէյճիլ. ոխանէյճիլ.
Préscia, *sf.* hâte, précipitation, f. հեզ
փոյթ. չապ ապճապուտ. —ճէլ.
Presciènte, a. prévoyant, e. կանխադէտ.
նէվէլ պէյճիլ.
Prescienza, *sf.* prescience, f. կանխադիտու-
թիւն. յառաջագիտութիւն. նէվէլ պէյճի-
լիւ—ի—ա.
Prescindere, va. séparer. զատուցանել. ան-
ջատել. այբոմ ֆաւր նոսր լինիլ.
Prescito, a, *a.* prévu, e. 2. damné, réprouvé, e. յառաջագոյն դատուցեալ. յանցեալ.
2. խոտեալ. գաւապարտեալ. անպարեալ.
էէլէն տօյոնուլու. պէյնէյճ. 2. ճիճինճ-
նէվլի.
Presciùtto, *sm.* jambon, m. ապուխտ խոզենի-
ոտնոյ դատ—ըլ—ոյ.
Prescrîto, *sm.* ordonnance, f. օրէնք. հրա-
ման. պատուէր. կանոնի. երկ. պատուիրա-
գիտ.
— a, *a.* prescrit, e. կարգեալ. սահմանեալ.
հրամայեալ. խոխէ սէյճոն. պատրաստ-
ճիճ—ոյ.
Prescrivere, va. écrire avant. 2. prescrire. 4. limiter, borner. յառաջագոյն. կանխա-
գրել. 2. հրամայել. կարգել. 3. գրաւել.
ժամանակաւ. առանց. սեպհականել. ժա-
մանակաւն անցանել լոյ. 4. սահմանել. հա-
մանել. գնել սահմանս բաժնիդ. եէվէլ.
էէլէն եօմճե. 2. խոխէ. երբ լինիլ. պա-
յատրճան. 3. պելցիկի հաեէնէ ճօռոճոզ.
4. ճոռոճոզ լինիլ. պեօր եօճոզ.
Prescrizione, *sf.* prescription, f. 2. ordonnance, recette, f. կանխադրութիւն. գրա-
ւեալ. առանձնի ժամանակաւ. գաղտուղծի
իրիք. 2. պատուէր, կանոն բժշկի. փելցիկի
հաեէնէ. 2. վերէ՛ սէ՛ր բէէլէ. նէ—ոխէ—ի.
Presedère, vn. présider. գահերեց լոգալել.
առաջ. գլխատար լինել. պալօ սճօռճոխ-
պօլ. բեր տլճոն.
Presedgènza, *v.* Presidenza.
Presentagiòne, *sf.* présentation, représentation, f. 2. greffe, m. յանդիմանութիւն.
մատուցանել. առքսութիւն. 2. մատուց-
քան (արձանագրոց) ինչ. ինչ. վերին.
2. ինչ ինչ.
Presentâneo, a, *a.* efficace, prompt, e. սիրդ.
պատրաստական. արագ. ինչ ինչ. կոչըր-
լըճ—ոյ.
Presentâre, va. présenter. 2. faire présent. 3. approcher. 4. conduire en la présence. մատուցանել. տալ. 2. ընծայել. նուիրել.
պարգեւել. 3. մերձեցուցանել. տնել մատ.
4. առաքի կացուցանել. յանդիման առնել.
—ոխոճոճ. վերին. 2. էէլէլ վերին. 3. ե—
նալըրճոճ. 4. տալ ինչ. եօթնալ. հաս-
վերին էբէրճոճ.
Presentarsi, *vp.* comparaître. յանդիման լի-
նել. ընդ առաջ երթալ. եօթնալ ինչին.
հանդերձին. ֆաւլըբ—ըմ էբէրճոճ.
Presentatôre, sm. celui qui présente. 2. présentateur, m. մատուցօղ. մատուցանիչ. որ
յանդիման առնէ. 2. մատուցիչ ի գաւս ինչ.
ինչ—ն էոխէ. —ոխոճոճ. եօթնալ ինչիչ. 2.
պատրաստիչ.
Presentazione, *sf.* présentation, f. մատու-
ցանիմ. առքսութիւն. յանդիմանութիւն.
2. ընծայումն որպէս նուիրեալ. ինչ ինչ
վերին. 2. ինչ ինչ.
Presènte, sm. présent, don, m. պարգեւ.
նուէր. ընծայ. պատարագ. պէյէլ. ճեօնէ-
ոխէ—ի. ֆէրինճ—ի.
— a. présent, e. 3. efficace, puissant, e. մատուցօղ. առաքակաց. յանդիմանական. առ-
ատմանէ. արդի. պիճճիս. այս. ֆէնէյ.
2. սիրդ. ապդոյ. զօրեղ. հոգւոյ սլան. ֆէլ-

ճաա. ծնա պատճառան. պատ. լաս. իւղաս. լնհոխել. հաւն. 2. ինեհոխելն. ֆաավհնհելն.

Di —, al —, nel —, *av.* maintenant, présentement, à présent. 3. *av.* aujourd'hui. այժմ. ա. այժմ. այժմիկ. այդ. 2. անդէն վազվազակի. 3. առայն. լնհոխն. հաւ. լնհոխելն. պատ. տեղ. 2. տեղ. ներեր. 2. տեղ տեղ. 3. հաւաբանել.

— *prep.* en présence. յանդիման. առաջի. ներհնհոխն.

Presentimiento, *sm.* pressentiment, m. խնամդել. զգալն յառաջագոյն. կանուխ կասկած, նշան. գուշակ. նհվհնհոխն. ներհնհ ասասա. ներհնհ. նհնհոխ.

Presentire, *va.* pressentir. յառաջագոյն կանխաս խնամել. զգասա լհնհել. նհվհնհոխն ասասա. ներհնհ. ներհնհ.

Presentuccio, *sm.* petit présent, m. զգոյն.

Presentúzzo, *V.* նուէր. ներհնհոխ.

Presentuóso, *a.* Presuntuoso.

Presénza, *sf.* présence, f. առաջակայն, մնասարան լհնհել. յանդիմանութիւն. մնասարանութիւն. * ներկայութիւն. 2. գէմք. կերպարանք. երեսք. հաւասա. ներհնհասա. 2. ներհնհ. ներհնհ.

Uomo di poca —, *chafouin*, m. այր ապէղ կերպարանացք. լհոխն. ներհնհոխելն.

Di —, *en personne.* անձամբ. ներհնհ.

Presenziále, *a.* présent, e. մնասարան. մնասարան լհնհել. յանդիմանութիւն. մնասարանութիւն. * ներկայութիւն. 2. գէմք. կերպարանք. երեսք. հաւասա. ներհնհասա. 2. ներհնհ. ներհնհ.

Presenziálmente, *av.* personnellement. 2. actuellement. անձամբ. ներհնհ. առաջի. 2. այդ հաս. այժմիկ. անդէն. ի նմին ժամու. ներհնհ. տեղ. անդէն ներհնհոխելն. 2. հաւասա. հաւ.

Presépe, *sm.* étable, f. 2. crèche, mangeoire, f.

Presépio, *sf.* 3. enceinte, f. 4. ruche, f. ա. խոս. ապատասան. զոմ. 2. մնասր. 3. ցանց. ամրանդուկ անգի. 4. մեղուանոց. մեղուաբոյն. ներհ. ասաս. 2. լհնհել. ներհնհ. 3. լհնհ. հոխն. ֆաաս. ներհնհ. 4. ֆաաս.

Preservamento, *v.* Preservazione.

Preservare, *va.* préserver, m. պահել. պահպանել. զգուշանալ. ասաստասել. հնհել. ներհնհ.

Preservativo, *sm.* préservatif, m. պահպանիչ. ամրացուցիչ. ար կանխաս պահել. ասաստասիչ. հնհել. ներհնհ.

Preservazione, *sf.* préservation, f. պահպանութիւն. ամրացութիւն. զգուշութիւն. ասաստասութիւն. հնհել. ներհնհ.

Presiccio, *a.* *a.* qui a été pris, e. ըմբռնեալ. կալեալ. ներհնհասասա.

Preside, *sm.* président, chef, m. գահեր.

Presidénte, *sf.* գործիչ. յառաջակայ. զգուշար. զգուխ. վերակացու. պահ. ներհնհ. ներհնհ. ներհնհ. ներհնհ. ներհնհ.

Presidénza, *sf.* présidence, f. գահերութիւն. վերակացութիւն. առաջնութիւն. պահ ասաստասութիւն. ներհնհ.

Presidiáre, *va.* mettre une garnison dans une place. պարեկապահս պահպանս կացնել. ամրացուցանել. պահպանութիւն. ֆաասասել. ասաստասել. հնհել. ներհնհ.

Presidio, *sm.* garnison, f. պարեկապահք. պահպանութիւն. պահակ. ըմբռնակալք. զօրք

պարապապահք. ֆաասասել. ներհնհել. հնհել. ներհնհ.

Presiedére, *vn.* présider. առնել. զգաստիկ գնահատութիւն. խնամն լհնհել. ասել. ներհնհ. ներհնհ.

Presistimazióne, *sf.* préférence, f. ներհնհ կարծիք. առաւել ներհնհ. առաւելութիւն. խոհական ներհնհ. ասաստասութիւն. ներհնհասասա.

Presmóne, *sm.* mère-goutte, f. գինի, քաղցրաջրածոյ. քաղցրաջրածոյ առանց չհնհան հարիաներէզ. ներհնհնհնհասասա. ասասասել. ներհնհ.

Préso, *a.* *a.* pris, e. 2. entrepris, commencé, e. 3. fixé, déterminé, e. 4. emprisonné, prisonnier, e. կալեալ. բռնակալ. առաջ. 2. կսկսալ. յուսն հարեալ. 3. առնհնհալ. նշանակալ. 4. կասասա. ներհնհ. ասասել. ներհնհ. ներհնհ. 2. ասասել. ներհնհ. ներհնհ. 3. ներհնհ ներհնհել. ներհնհ. 4. ներհնհ. ներհնհ.

Presontuóso, *v.* Presuntuoso.

Presopopéa, *v.* Prosopopéa.

Préssa, *sf.* presse, foule, f. 2. hâte, f. ամբոխ. խուռն. բազմամբոխ. 2. չասալ առնհալ. ֆոյն. ասասասել. ներհնհ. ներհնհ. 3. ներհնհ. ներհնհ. 4. ներհնհ. ներհնհ. ներհնհ. 2. ներհնհ. ներհնհ. 3. ներհնհ ներհնհ. 4. ներհնհ. ներհնհ.

Pressappóco, *av.* à peu près. գրեթէ. իրրեւ. ասասել. ներհնհ. ներհնհ.

Pressáre, *va.* presser. առաջնալ. ներհնհ. չհասալ առաջնալ ի վերայ հասնհնհել. ներհնհ. ներհնհ. ներհնհ.

Pressatúra, *sf.* instance, f. ներհնհասութիւն. ասասասութիւն. ներհնհ. ներհնհ. ներհնհ.

Pressióne, *sf.* pression, f. հնհել. ներհնհ. ներհնհ.

Présso, *a, a.* voisin, e. 2. pressé, e. մնասր. զգաստ. զգաստ. մերձաւոր. 2. հնհել. ներհնհ. ներհնհ. 3. ներհնհ. ներհնհ. ասասել. ներհնհ. ներհնհ.

— *prep.* près, auprès, chez. 2. près, environ. 3. en comparaison. մնաս. մերձ. ներհնհ. առ. առաջնութիւն. 2. իրրեւ. գրեթէ. 3. առ հասասասութիւն. առ. ներհնհ. ներհնհ. 2. ներհնհ. ներհնհ. ներհնհ.

— *av.* presque. գրեթէ. գոյ. ասասել. ներհնհ. ներհնհ.

A poco —, a un di —, à peu près. գրեթէ. ասասել մի հաս. ասասել. ներհնհ.

— presso, tout à côté, tout près. մնաս խոհ. ներհնհ ասասել. ներհնհ ներհնհ.

Pressúra, *sf.* pression, compression, f. 2. oppression, f. հնհելն. հնհելն. 2. լհնհնհնհ. ներհնհասասութիւն. ներհնհասութիւն. ներհնհ. ներհնհ. ներհնհ. ներհնհ.

Présta, *sf.* prêt, m. 2. charge, imposition, f. ներհնհ, m. ֆոյ. 2. կանուխ ի ներհնհ. մանն ասանհ ասասել. ասասել. 3. չհոխ. ասաստ. ներհնհնհնհ. 2. ներհնհ ներհնհել ներհնհ. 3. ներհնհ. ներհնհ.

Prestamente, *av.* promptement. վազվազակի. ֆոյն ասասանհ. ասաստ ասաստ. ներհնհ. ներհնհ ներհնհ.

Prestaménto, *sm.* prêt, emprunt, m. ֆոյ. ներհնհնհ. 2. ներհնհ ներհնհ.

Prestánte, *a.* excellent, e. պատուական. ընտիր. ասաս. հաներհ.

Prestánza, *sf. impôt*, m. 2. *emprunt, prêt*, m. *բաժ· Տարկ· տուրք· 2· փոխ· վերդի· Ցիւնիէ· 2· Եւոխառնե·*

Prestanziáre, *va. mettre des impôts. Տրա-մադիլ Տարկս· Տարկս արկանել· վերդի ղո-ռնե· պրոմբոնե·*

Prestáre, *va. prêter.* 2. *accorder, donner. փոխ· յանձնի· տալ· 2· Շնորհել· տալ· մա-տուցանել· Եւոխառնե վերդնե· 2· Եւոխա-վերդե· ասանոնե· Եւոխդրնե·*

— orecchie, *prêter l'oreille, écouter. մա-տուցանել ցլսելիս· ունդն դնել· ղօ-ւշ առնե· պիշնե·*

— fede, *ajouter foi. Հաւատալ· Հաւանել· Եւոխնե·*

— omaggio, *rendre hommage. լուր դնել· ակնարկ· պատուել· Իւչնի Եւդնե·*

— la mano, *prêter secours. կարկառել զձեռն· Ձեռն տալ· օգնական, Ձեռնտու լի-նել· Եւոխօր Եւդնե· Եւ ընոնե·*

— *vn. prêter, céder. կանգնակալ· Ենդյ. կալուզ լինել· տեղի տալ· Եւոխ-վերդե· ղՀ· Իւչնի Եւդնե·*

Prestáto, *sm. prêt*, m. *փոխ· Եւոխառնե·*

Prestatóre, *sm. prêteur*, *usurier*, m. *փո-խառու· վաշխատու· Եւոխառնե վերդող· Ասոսիկնե·*

Prestatúra, *sf. emprunt*, *prêt*, m. *փոխ· փոխառութիւն· Եւոխառնե· Եւոխ-նե վերդե·*

Prestere, *sm. foudre*, f. *շանթ և Տրաղանք· կոյ-ծանդն խառնիչ· փայլատակութիւն· ! շաղաղանք·*

Prestézza, *sf. vitesse*, f. *արագութիւն· շուտ ոտքութիւն· Ձեպ· ոտքութիւն· Ինչ-պէս· նոր ոտքութիւն·*

Prestigia, *sf. v.* Prestigio.

Prestigiare, *va. charmer. կախարդել· պա-տրել· սայլեայ գանել· Հօթ ընոնե վերդե· Ենդ· ղոյ ոտքե· ալ ոտքնե·*

Prestigiatóre, *sm. trompeur*, m. *խաբեպայ· պատիր· Հօթ ոտքող· Ենդ· դոյ ղօ·*

Prestigio, *sm. prestige*, m. *գիտդէպ· կեղծիք· խաբէութիւն· պատրանք· Հօթ ոտքութեան· դոյ ղօ ընե· Ենդ· դոյ ղօ· ալ·*

Prestigioso, a, *a. trompeur, se. խաբեպայ· պատիր· Հօթ ոտքութեան օրեն· Եւոխ· նե· ոտքղօ·*

Prestíta, *sf.*) *prêt, emprunt*, m. *փոխ· Եւոխ·*

Prestito, *sm.*) *ինե·*

Présto, *sm. prêt, emprunt*, m. 2. *monte-de-piété*, m. *փոխ· 2· ասուն փոխոյ· Եւոխառնե· 2· Եւոխառնոնե·*

— a, *a. prompt, diligent, dégagé*, e. 2. *tout en ordre, prêt*, e. 3. *favorable, pro-pice. 4. soudain, prompt, e. չոյս· փոյթ· ա-բադ· փր· 2· կազմ· պատրաստ· 3· անդղ· օգնական· դիպող· 4· յանկարծակեաց· յանկարծական· Ինչ· ւչ ընե· 2· Հանդր· 3· Ինչ-ոտ ընե· Ինչ-ենդե· 4· ւչ ենդ·*

— *av. vite. 2. sous peu. վաղվաղակի· արագ արագ· վազ· 2· չեա սակաւ ուշ· ընդ Հանդ է սակաւ ժամանակի· Ինչ· ւչ ոտքով· 2· Եւոխ ենդ ղոյ ոտ· ալ ենդ ինե·*

Presuasióne, *sf. persuasion anticipée*, f. *կանխաբ· կանխակ Հաւանութիւն· Եւվնե ինե ինե· պատրոյս ենթադրական Եւվնե օրեն ինե ինե·*

Presuméndo, *v. Presunzione.*

Presumére, *vn. présumer, conjecturer. 2. présumer. 3. connaître, comprendre. կար-ծել· Համարել· գնել է մտ· 2· ժարտել· յանդգնել· իշխել· 3· իմանալ· Համարել· գնե· ղօ ընե· Ենդ· 2· ենդ ոտքե ւչ ենդ ղոյ ենդ· 3· ոտքե· ենդ ենդ ինե·*

Presumitóre, *sm. présomptueux*, m. *Տպարտ· յանձնապատան· ժարող· Հավարտ· ենդ ոտ ւչ ենդ ոտ·*

Presuntivo, a, *a. présomptif, ve. Համարելի, մերձաւոր կարծեալ (ժառանգ· Ենդ ենդ) ոտ ինե·*

Presuntuosèllo, a, *a. suffisant, e. փոքր մի ժարող· յանձնապատան· պէտ ոտ Հավարտ· պ ոտ ինե·*

Presuntuosità, *sf. présomption*, f. *յանդգնութիւն· գոռոզութիւն· մեծամտութիւն· Տպարտութիւն· ժարողութիւն· ենդ ոտ ինե ենդ· Հավարտ ոտ ինե· պ ոտ ինե ենդ· Ինչ ենդ ոտ ինե· Ինչ ենդ ոտ·*

Presuntuóso, a, *a. présomptueux, se. յանձն-ապատան· յանդուգն· ժարող· մեծամտո-ւենդ ոտ ինե ենդ· Հավարտ· պ ոտ ինե· ֆո-պող· Ինչ ենդ ոտ ինե· Եւոխ ոտ· պ ոտ ենդ ենդ ենդ·*

Presunzióne, *sf. présomption*, f. *կարծիք· կասկած· *ընդ ապատանութիւն· ֆոյ· ենդ· ենդ ոտ ենդ· 2· v. Presuntuosità.*

Presuppórre, *va. présupposer. կանխաբ գնել գրել· Համարել· յառաջագոյն գնել Հրդեհ Տապատանութիւ· * Նախենթադրել· Եւվնե ենդ ինե· ոտ ինե·*

Presupposizióne, *sf.*) *présupposition*, f. *կա-*

Presuppósto, *sm. Նախ Համապատութիւն· յառաջագոյ գիր· գնել յառաջագոյն· * Նախենթադրութիւն· Եւվնե ոտ ինե· ֆոյ· ինե· ֆոյ· Եւվնե·*

Presuppósto, a, *a. présupposé, e. կանխաբ եղեալ· յառաջագոյն Համարեալ· * Նախենթադրած· Եւվնե ֆոյ օյ ոտ ինե·*

Presúra, *sf. capture*, f. 2. *prise*, f. *ըմբռ-նութիւն· ունելն· կալած· 2· առած· Եւոխ-ոտ ենդ· ոտ ինե· 2· ոտ·*

Pretájo, a, *a. qui fréquente les prêtres. որ յամախի առ քահանայս· Տ ոտ ենդ ենդ·*

Pretaría, *sf. les prêtres*, m. pl. *le clergé*, m. *քահանայք· երիցունք· Հոգևորականք· տեա-ինե ենդ ենդ ոտ·*

Pretazzuólo, *sm. prêtre ignorant*, m. *տխմար, գեռ քահանայ· Նոյն ենդ ոտ·*

Prète, *sm. prêtre*, m. 3. *curé*, m. 4. *prêtrise*, f. *քահանայ· երէց· 2· քուրմ· չքա-հանայ· 3· Հոգևորական· * Տնաուէր· 4· քահանայութիւն· երիցութիւն· ենդ ենդ· ենդ· 2· ենդ ոտ· 3· ենդ ենդ· 4· ենդ ոտ ենդ·*

Prètella, *sf. pl. moule*, m. *քարեղէն կաղա-պարք· ենդ ոտ ենդ·*

Pretendènte, *a. e s. prétendant. պահան-ջող· որ պահանջէ· պնդէ· ենդող ենդ· ոտ ենդ·*

Pretendenza, *v. Pretensione.*

Pretendere, *va. prétendre. 2. avoir intention. 3. prétexter. պնդել· ենդրել· պա-հանջել· 2· գնել է մտ· կամել· դիտել·*

ցանկալու. 3. պատճառել. պատրաստել. ա-ապատանել. բաշխ. խոսիլ. ըսել, պոռնիկ. 4. 2. խոհեմ. որբևէ. խոհեմ օրէնք. 3. անգեղ բոնիմաք. գեհենի իրիք.

Pretensióne, *sf. pretention*, f. պահանջումք. պահանջումն. կարծեալ իրաւունք. պնդիկ. խնդրելը. խոպ. տալ. վճիռ. հարկադրելը. խոպ. պահ.

Pretensóre, *sm. prétendant*, m. պահանջող. խնդրող. որ պնդէ. խոհեմիկ. խօսող. խոպանաւ.

Preterire, *vn. faillir, manquer. 2. négliger.* վրիպիլ. լսողել. ի գերու եղանել. 2. չգիտել. անգիտել. զանց առնել. զբաւ ընել. հեռ բան կերպիլ. 3. անբիծ. հոգեհրի օրէնսդ.

Preterito, *sm. le prétérit*, m. անցեալ. կատարեալ ժամանակ. ներքեր ընդ. 2. եւ հոգեբ. ընդ հոգեբ.

— *a, a. passé*, e. անցեալ. ներքեր. ներքեր.

Preterméssо, *a. a. omis, e. ի բաց ի ողորմ.* զանց արարեալ. լքեալ. ընդ հոգեբ. զանց արարեալ. հոգեհրի օրէնսդ.

Preterméttere, *va. omettre. ի բաց ի ողորմ.* լքանել. զանց առնել. ընդ հոգեբ. ներքեր. ներքեր.

Pretermissióne, *sf. omission*, f. ի բաց ի ողորմ. զանց առնելը. ներքեր. հոգեհրի օրէնսդ. ընդ հոգեբ.

Preternaturále, *a. surnaturel, le. չքնաւոր. գեր ի վերոյ. ի վեր քան զբնութիւն.* գերբնական. ի ներքինական իւոյ օրէնսդ.

Pretéso, *a. a. prétendu, crú, e.* պահանջեալ. կարծեալ. համարեալ. խաբեայ. զանց օրէնսդ.

Pretésta, *sf. prétexte*, f. պատճառանք ինչ. հանգիստ. ի ներքինական ինչ. ընդ հոգեբ.

Pretésto, *sm. prétexte*, m. պատճառանք. ընդ ներքեր. պատրանք. պատրանական. ասացական. ընդ հոգեբ. (հանգիստ). ինքնակիր. ընդ հոգեբ.

Pretíno, *sm. jeune prêtre*, m. քահանայ երիտասարդ. նորընծայ երէց. ինչ երէցուկ.

Pretóre, *sm. préteur*, m. իրաւարար. դատաւոր. հանգիստ. ընդ հոգեբ. ներքեր. ներքեր.

Pretoría, *sf. prêture*, f. դատաւորութիւն. ընդ հոգեբ. ներքեր. ներքեր.

Pretoriáno, *a, a. prétorien, ne.* անձնապահ պրետորի. երէցուկ տեսակ.

Pretório, *sm. prétoire*, m. տանուն, պատարան, կամարան դատաւորի. խորան պրետորի. հոգեհրի. երէցուկ ներքեր. ներքեր. ներքեր.

— *a, a. prétorien, ne.* դատաւորական. հանգիստ. ընդ հոգեբ. ներքեր. ներքեր.

Pretosémolo, *sm. persil*, m. քեզկարտաղատարիզ. կարտաղ. փոխի-ներ. (հոգեհրեր).

Prettamènte, *av. purement.* յատկութեամբ. անձնից մտաբ. անխառնապես. ներքեր. ներքեր. ընդ ներքեր իւր.

Prétto, *a. a. sans mélange, pur, e.* անխառն. սուբ. յատկ. սեռն. զուտ. ընդ հոգեբ. ներքեր. ներքեր.

Puro e —, — **sputato**, *tout à fait le même.* նմանագոյն. համանման. ներքեր.

Pretúra, *sf. préture*, f. դատաւորութիւն. հանգիստ. ներքեր. ներքեր.

Prevalénza, *sf. supériorité*, f. առաւելութիւն. առաւելականութիւն զօրութեան. ընդ հոգեբ. ներքեր. ներքեր.

Pravalére, *vn. prévaloir.* առաւել արժել. զօրանալ. յաղթանդիլ. անցուցանել. գնել. ընդ հոգեբ. ներքեր. ներքեր. ներքեր.

Prevalérsi, *vp. se prévaloir, profiter.* յաջգել. շահել. օգտել. ներքեր. ներքեր. ներքեր. ներքեր.

Prevalicáre, *v.* Prevaricare.

Prevaricamènto, *v.* Prevaricazione.

Prevaricáre, *vn. prévariquer.* անցանել զպատուիրանս. յանդանել. պատուիրանագանգ. օրինագանգ լինել. ներքեր. ներքեր. ներքեր.

Prevaricatóre, *sm. prévaricateur*, m. պատուիրանագանգ. օրինագանգ. յանդգնող. ներքեր. ներքեր. ներքեր.

Prevaricazióne, *sf. prévarication*, f. պատուիրանագանգութիւն. օրինագանգութիւն. յանդգնութիւն. ներքեր. ներքեր. ներքեր. ներքեր.

Prevedénza, *sf. prévoyance*, f. յառաջատեսութիւն. զգուշութիւն. կանուխ գնալ. ընդ հոգեբ. ներքեր. ներքեր. ներքեր. ներքեր.

Prevedére, *va. prévoir.* յառաջագոյն իմանալ. յառաջատես լինել. կանխաւ գնալ. զգուշանալ. ներքեր. ներքեր. ներքեր. ներքեր.

Prevedimènto, *sm. connaissance anticipée*, f. յառաջատեսութիւն. յառաջգիտութիւն. ներքեր. ներքեր.

Prevénda, *v.* Prebenda.

Preveniènte, *a. prévenante.* կանուխ. կանխալ. վաղահաս (շնորհք). (ը—ի—ի) —ներքեր.

Prevenimènto, *sm. prevention*, f. կանխաւկատարելութիւն. կանխալ կարծիք. ներքեր. յառաջագոյնս. 2. կանխելը. յառաջելը. ինքնակիրելն ընդ հոգեբ. ներքեր. 2. ներքեր. ներքեր.

Prevenire, *va. prévenir.* կանխել. յառաջագոյն հասանել. յառաջել. անցագրել. 2. ընդ առաջ երթալ. խափանել. գառաջ ունել. զգուշանալ. կանխաւ. հագալ. 3. կանխել. գրաւել յառաջագոյն. յանկանգնել. 4. կանխաւ ազդ առնել. ներքեր. ներքեր. ներքեր. ներքեր. ներքեր. 2. ներքեր. ներքեր. 3. ներքեր. ընդ. ներքեր. ներքեր. 4. ներքեր. ներքեր. ներքեր. ներքեր.

— il desiderio d'alcuno, *aller au-devant de ce qui peut faire plaisir à qu.* կանխել զկամեցս ուրուք. ներքեր. ներքեր. ներքեր. ներքեր. ներքեր.

Preventivaménte, *av. préalablement.* կանխաւ. յառաջ քան զամենայն. ընդ ներքեր. ներքեր. ներքեր.

Prevenúto, *a, a. prévenu, e.* զգուշալ. կանխալ կարծեալ. ներքեր. ներքեր. ներքեր. ներքեր. ընդ ներքեր.

Prevenzióne, *sf. prévention*, f. կանխակալ կարծիք. կանխակալութիւն. *Նախապաշարում. 2. կանխելը. ներքեր. ներքեր. ներքեր. ներքեր. ներքեր.

Prevertíre, *va. pervertir.* յուսացուցանել. չշրջել. թերթել. սխրմնել. սպրմնել.

Previdénza, *sf. prévoyance,* f. յառաջասաց. առաքինութիւն. զգուշութիւն. խոհեմ. եէ. ներգործ. նախնեաց. դատողութիւն.

Prévio, a, *a. précédent, e.* կանուխ. յառաջընթաց. յառաջագոյն. նախեմ օրհնեալ. գնդեցաւորէ.

Previsióne, *v.* Previdénza.

Previso, ța, *a. prévu, e.* յառաջագոյն տես.

Previsto, ȝտեալ, իմացեալ. եվէրեսեալ. տես. յառաջիւ.

Prevósto, *sm. prévôt,* m. տեսուչ, վերակացու օրթոց. ՚՚՚՚՚ Նաչէրը. 2. *v.* Proposto.

Preziosaménte, *av. précieusement, magnifiquement.* 2. *d'une manière digne d'éloge.* վայելուչ. չքեղութեամբ. խնամով. 2. զովութեամբ. բարի. ապրեի, գործեին, գործի չէն. ապրեին գեղեցի չէ. 2. գործ տան ոգի ի բարի չէ ի չէ.

Preziosità, *sf. excellence,* f. պատահական. ազնուութիւն. յարգ. իմիոց. գեղեցկութիւն. գեղչի. գեղչութիւն.

Prezióso, a, *a. précieux, se.* մեծագին. պատահական. ընտիր. ազնիւ. ազնուական. գեղչութիւն. գեղեցկ. գեղչութիւն.

Preziosa, (parlando di donna), *pimpesouée.* կին ընդվզողացեալ. ընտիր գեղեցկագոյն.

Prézza, *sf.* prix, m. *valeur,* f. գին. յարգ. ՚ արժէք. գեղեցկ. գեղչութիւն.

Prezzabile, *a. estimable.* յարգոյ. պատահական. ընտիր. գեղչութիւն.

Prezzaccio, *sm. très-bas prix,* m. անարգ գին. գեղ ՚՚՚ գեղչութիւն.

Prezzare, *va. priser, faire cas.* 2. *apprécier.* ա. մեծարել. ա. պատահական ունել. 2. գին համարել. ՚ արժեցնել. գեղչութիւն իմանալ. իմիոց. 2. գեղեցկութիւն գեղչութիւն.

Prezzatóre, *sm. appréciateur,* m. որ գին համարէ. 2. *որ յարգէ.* մեծարող համարի. գեղեցկութիւն գեղչութիւն.

Prezzevóle, *a. estimable.* յարգոյ. պատահական. գեղչութիւն.

Prézzo, *sm. prix,* m. *valeur,* f. 2. *estime, considération,* f. 3. *prix, gage,* m. *récompense,* f. գին. յարգ. ՚ արժէք. 2. համար. պատիւ. մեծարանք. 3. փոխարէն. վարձք. ի տալի. պարգեւ. չար. գեղեցկութիւն. գեղչի. գեղչութիւն. 2. իմիոց. 3. հատուցիւ. իմիոցի. իմիոցի.

A gran —, a caro —, *cher.* մեծագին. ծանրագին. ՚ սուգ. գեղեցկ.

Prezzolare, *va. gager, louer.* ի վարձու տալ. վարձել. գեղչութիւն իմանալ.

Pria, *av. auparavant.* 2. *avant que de....* յառաջագոյն. յառաջ. 2. յառաջ քան. մինչ չէ. եվէրեսեալ. իմիոցաս. 2. (ի՚ օրէ)ասեն.

Priégo, *sm. prière,* f. աղօթք. գաղտ.

Priemere, *v.* Premere.

Prigióna, *sf. prisonnière,* f. կին կալանաւոր. գերի. հազ օճառ. նուէր գործ. հազ գործ.

Prigionáre, *va. emprisonner.* արկանել ի բանդ. բանդարկել. ամձել. հազ իմիոց.

Prigióne, *sf. prison,* f. բանդ. կապարք. հազ. գործ.

— *sm. prisonnier,* m. կալանաւոր. արգելական. կապեալ. 2. գերի. հազ օճառնաւոր. հազ. 2. նուէր.

Prigionería,) *sf. captivité, prison,* f. գերութիւն. բանդ. կապարք. նուէրութիւն. հազ.

Prigionière,) *sm. prisonnier,* m. 2. *geôlier,* m. գերի. 2. բանտապահ. բանտաւոր. հազ. 2. ընծայեալ.

Prima, *sf. prime,* f. *un quart d'heure* (կանոնական ազօթքի). եվէրեսեալ.

— *av. auparavant.* 2. *d'abord, premièrement.* յառաջագոյն. յառաջ. յառաջագոյն քան. 2. յառաջին. յառաջնեայ ունայն. նախ. 3. նախնեաց. առաջի. իմիոցաս. ՚ չէ. 2. եվէրեսեալ. 3. իմիոցաս.

Come —, *aussitôt que, du moment que.* անդէն. ընդ. նոյն ՚ժամայն. իրթեւ. իմիոցաս. ՚ չէ.

— *prep. avant.* յառաջ. նախ. եվէրեսեալ.

Da, di, in —, *au commencement.* իսկզբան. իմիոցաս.

Primaccio, *sm. traversin,* m. բարձ. իմիոցէ.

Primache, *c. avant que.* յառաջ քան. մինչ չէ. եվէրեսեալ. հազ գործ.

Primaménte,) *av. premièrement, principalement.* նախ քան զամենայն. նախնեաց. առաջիւ. գործ իմիոցաս եվէրեսեալ. իմիոցաս. իմիոցաս.

Primário, a, *a. premier, principal, e.* առաջին. գլխաւոր. գլխաւորական. իմիոց. գործ.

Primásso, *sm.* (per ischerzo), *le coq du village,* m. *le premier.* գլխաւոր. ոք հազ գործ. գործ. 2. գործ.

Primáte, *sm. primat,* m. յառաջագոյն. նախագահ. գլխաւոր (եպիսկոպոս). եվէրեսեալ (եպիսկոպոս).

Primaticciaménte, *av. de bonne heure.* կանուխ. վաղ. ի ժամու. իրթեւ. իմիոցաս. գործ.

Primaticcio, a, *a. précoce.* 2. *premier, e.* կանուխ. կանխահաս. վաղահաս. ի սարսուռ. 2. առաջին. նախագործ. (իմիոցաս). 2. իմիոց.

Primáto, *sm. primauté,* f. գերազանցութիւն. յառաջագոյնութիւն. գլխաւորութիւն. գլխաւորական գործ. 2. *որ գործ.* եվէրեսեալ. գործ. 2. գործ. եվէրեսեալ.

Primavéra, *sf. printemps,* m. 2. *primeurs,* m. pl. 3. *adolescence,* f. գարուն. գարնանի. 2. գարնանի. գարնանի գարնանագոյն. 3. երիտասարդութիւն. գարնանի. իմիոցաս. գործ. 2. գործ. 3. իմիոցաս. իմիոցաս. գործ. 2. գործ. իմիոցաս

Primicério, *sm. primicier*, m. քարձրեց-ցանցերեց որ ի ոտից ինչ (կանանց հագց). * պրիմիցիա. - տարի:

Primiera, *sf. prime*, f. ապց քարտիսի խա-ղուն. դեր ինչ. ժետ ձեռ ցնուն:

Primieramente, *av. premierement*. գառա-ջինն. նախ. նախ քան զամենայն. եվվեր-նիսկ:

Primiéro, a, *a. premier*, e. առաջին. նիշ:

Primigénio, a, *a. primitif*, ve. առաջին. նախին. անդրանիկ. եվվեր-նիշ:

Primitivamente, *av. primitivement*. 2. *de bonne heure*. գառաջինին. խնդրանն. 2. ի գէպ ժամու. նորինա. եվվեր-նիսկ. 2. վերնանա:

Primitivo, a, *a. primitif*, ve. Նախին. առա-ջին. անդրանիկ. սկզբնական. եվվեր-նիշ. - տարէ. եվվեր-նիշ:

Primizia, *sf. prémices*, f. pl. 2. *principe*, m. *source, origine*, f. առաջաւորք. երախայրիք-ներ. 2. սկիզբն. պատճառք. երէեն եե. ինչէն գնվէ. ինէրէ ինիսկ. (Թուրքանա). նիվ. դուվէ. 2. վերսի. վերկուս:

Primo, a, *a. premier*, e. 3. *ancêtres*, m. pl. առաջին. 2. գլխաւոր. պրնաւոյն. 3. Նախնիք. պերնին. նիշ. եվվեր-նիշ. եվվ-վէ. 2. դուս. նիշ. 3. պրնսը:

— primo, *tout le premier*. առաջին. Նախն. առաջին քան զամենայն. հեծնիսկեն եվ վեր. նուշ. ինչ եվվեր:

Primogénito, *sm. aîné*, m. անդրանիկ. Նախ-նին. երկոց. * առիինակ. նիշ ցուշ-նու. եվվեր-նիշ. ինչ եվվեր:

Primogenitóre, *sm. le premier père*, m. Նախահայր. նիշ ցու:

Primogenitrice, *sf. la première mère*, f. Նախամայր. նիշ ցու:

Primogenitúra, *sf. primogéniture*, f. 2. *droit d'aînesse*, m. 3. *biens de l'aîné*, m. pl. ան-դրանկութիւն. 2. իրաւունք անդրանկու-թեան. 3. ժառանգութիւն անդրանկին. նիշ եվվուշէ. պերնէնին. 2. պեղնա-ուշ-ս հաշէջ. 3. նիշ եվվուշն գրուց. գնուշ-նու:

Primordiále, *a. primordial*, e. առաջին. սկզբնական. նիշ. եվվեր-նիշ. - տարէ:

Primórdio, *sm. principe*, m. սկիզբն. պատճառ. գլուխ-վէ:

Prince, *v.* Principe.

Principále, *a. principal, premier*, e. գլխա-ւոր. գլխաւորական. երեւելի. առաջին. գլուխ. գլուխ. ներ. նիշ. եվվեր:

Principalmente, *av. principalement*. մանա-ւանդ. առաւելապէս. առաւել քան զա-մենայն. * գլխաւորապէս. խոսոսոսոս. գլու-խոսոսոս. - եվվեր-նիշ-նիսկ:

Principáre, *va. dominer*. սիրել. Տիրապետել. իրեն. պերնէ պերուն. հնուց նիշ:

Principáto, *sm. principauté*, f. 2. *supério-rité, prééminence*, f. իշխանութիւն. պե-տութիւն. Տիրապետութիւն. 2. աւագու-թիւն. գլխաւորութիւն. առաւելութիւն. պերնէ հնուպուն. ասուլնէնէ. պերվեր-նէ. 2. պերպէնու. նուշնէնէ:

Principe, *sm. prince*, m. 3. *principal, pre-mier*, m. իշխան. Տիրապետ. պետ. 2. իշ-խանորդի. որբայորդի. 3. գլխաւոր. առա-ջին. պրն. եվր. ինչ. 2. ստեղծող. պեղ-ստող. 3. նիշ եվվուշ. ինչ. 2. ստեղծ-ծո. 3. նիշ ցուշնէն. հնուց պերնէնին. 4. գլխաւորութիւն. գնուշ. պեղ-պեղ. ասուլ. ասուլ. 2. ստեղծուած. 3. նիշ ցուշնէն. հնուց պերնէնին. 4. ինչ նուշ. գնուշ:

Príncipe, *sm. source*, m. 2. *commencement*, m. 3. *les premiers éléments, principes*, m. pl. 4. *auteur, inventeur*, m. սիրոյ. Տագնապ. պատճառ. 2. սկիզբն. պատճառ. պատճառ. 3. առաջա-նորդ. սկզբունք. առաջին անդասակը գիտութիւն. 4. առաջնորդ. գործ. պեղ-պեղ. ասուլ. ասուլ. 2. ստեղծուած. 3. նիշ ցուշնէն. հնուց պերնէնին. 4. ինչ նու. գնուշ:

Príncipe, *sm. principe*, m. 2. *commencement*, m. 3. *les premiers éléments, principes*, m. pl. 4. *auteur, inventeur*, m. սիրոյ. Տագնապ. պատճառ. 2. սկիզբն. պատճառ. պատճառ. 3. առաջա-նորդ. սկզբունք. առաջին անդասակը գիտութիւն. 4. առաջնորդ. գործ. պեղ-պեղ. ասուլ. ասուլ. 2. ստեղծուած. 3. նիշ ցուշնէն. հնուց պերնէնին. 4. ինչ նու. գնուշ:

Príncipe, *sm. souverain magistrat de Flo-rence*. 2 *prieuré*, m. 3. *priorat*, m. իշխանք. պետք. առաջին Փորձնապետ. 2. առա-ջնորդութիւն. առաջնորդութիւն. գլխաւոր-թիւն. 3. ժառանգ առաջնորդութիւն. * մեծապետութիւն. պերնէնէնու պերնէնէ. 2. ստեղծուած. 3. նիշ եվվուշ. ինչ:

Príncipe, *sm. prieur*, m. առաջ. առաջնոր. գլխաւոր. մեծաւոր. առաջնորդ. * մեծապ. գուշ. ստեղծ. եվվեր:

Prioritá, *sf. priorité*, f. Նախաւորութիւն. առաջնորդութիւն. եվվեր-նիշնէն. իշվէ:

Priscamente, *av. anciennement*, f. Տնուշ. կանխաւ. յառաջ ժամանակաւ. նուշ, եվ վեր վերնուն:

Prisco, a, *a. ancien, ne*. Նախ. Նախին. կան-խագոյն. առաջին. նուշ. ինչ:

Prisma, *sm. prisme*, m. պրզսած. անկիւնա-ւոր սիւն. * Տասանանկոցմ. 2. պրզսած. անկիւնաւոր սիւնանն. ասուլի. * քառանկեղմ. պեղ-նու. 2. նու պերնէնէ պեղ-նէ:

Pristinamente, *av. auparavant*, Նախ. յա-ռաջագոյն. գառաջինն. եվվեր-նիշնու:

Pristino, a, *a. du temps passé*. առաջին ժամանակագոյ. Նախին. կանուխ. առաջին. Տին. նուշ. նիշ. եվվեր-նիշ. - տարէ:

Privagióne, *sf. privation*, f. զրկանք. ան-պակասութիւն. զրկութիւն. ան-նիշ:

Privamento, *sm. Voyez* Privazione.

Privánza, *sf. faveur auprès d'un grand*, f. շնորհք. Տանուրդականութիւն. Տուտանութիւն. նուշ. նուշնէ:

Priváre, *va. priver*. զրկել. զրկանք առնել. մերկացուցանել. պրկանել. Տանուշ նիշնէ. եզեռնուն. պրզնուն:

— *va. être en crédit auprès des grands*. շնորհս ունել. Տանդ կենել. ընկեր պերնէնէ նիշնէուշ ուշնէ:

Privata, *sf.* égout, m. առու. ազատնոցաց կղանոց. փոսէ. լոյնէ.

Privatamènte, *av.* familièrement, en particulier. 2. en simple particulier. մեկուսաբար. գնանաբերեմ. 2. իբրև զուկ որ. անշքութեամբ. խոնշելով. տրբեմ. ինչնեմ. ինքնէիմ. 2. պարտէզնոս. սուր խոնարհելով.

Privativamènte, *av.* exclusivement. ի բաց Հանեալ. մերժելով. պակասութեամբ. բաց ի. առանց. առյոյտութէ. խորհեմ ինչ.

Privativo, a, *a.* privatif, ve. մերժիչ. պակասական. պակասեցուցիչ. տրեմ.

Privato, sm. privé, m. հնձիչ. ապաստ՝ սարքանց. պատ ենալ. էնէմ՝

— a, *a.* privé, dépouillé, e. 2. privé, particulier, e. 4. caché, e. գրկեալ. մերկ. իմաստ. վերկեալ. 2. լուի, սակաւգրկի, գրկեի (որ). 3. անպհական. մասնաւոր. առանձնական. առանձնական. 4. ծածուկ. Հաշուո՜ ...ցոյց. 2. գոյութ. հանգստուէ (տասի). 3. Հանուսո. այրը. գուէնեմ. ինչնեմ. 4. մեկուէ.

In —, *v.* Privatamente.

Privazione, *sf.* privation, f. manque, m. զրկումն. պակասութեան. լուկտեմբեան. սակաւութեան. Հանգստուէ. ենթէնէ. տրեմ՝

Privigno, sm. beau-fils, m. սկրտա. խորհ ուսար. ենայ օգտ՝

Privilegiare, *va.* accorder un privilège. 2. infeoder, investir. տալ առանձնական շնորհս. առանձնութեան. 2. տալ. պարգեւել (վիճակաւ. գաբերութեան կալասանց). շնորհել զիշխանութեան. գնանէլ ինչէ. պերոնէլ վերմ՝ 2. էնեմ՝ գնալ վերմ՝ ինչնեմ ինչնեմ՝

Privilegiato, a, *a.* privilégié, e. որ ունի առանձին շնորհս ինչ. առանձնեալ. պատ. ինչնէնէլ՝ պերոնէլ՝

Privilegio, sm. privilege, m. առանձնութեան. առանձնական շնորհք. իշխանութեան. յատուկ յատկութեան. յատուկաց պատիւ. պատուական. ինքնութեան. ինքնութեան՝ առանձնական պերոնէլ՝ ինչնէնէլ՝ բարեսիրտ՝ պատուական՝

Privo, a, *a.* privé de qc. զրկեալ. անմասն. մերկեալ. ինքնեալ. մերկ. սակ՝ Հանուսո՜ ուսի՜ պերոնէլ՝

Prizzato, a, *a.* taché, e. խոյասախաբիւ. պեսակ՝ ենթ՝

Pro, sm. utilité, f. profit, m. օգուտ. շահ՝ օգտակարութեան. օգտակարութեան՝ ինչնէնէլ՝ պերոնէլ՝

— e contro, pour et contre. ենթէ ինչպես ենթէ ի Հանուսո. ի կողմն եւ ընդդէմ՝ վասն եւ Հանուսո՜ ինչնէնէլ պերոնէլ՝ Հեր պէր ինչնէնէլ պերոնէլ՝

Senza —, inutilement. յանօգուտս. ի զուր. ընդ վայր՝ վայրապար՝ ինչնէնէլ՝

Buon — ti faccia, grand bien vous fasse. քեզ բարի շահեցի. բարի լիցի՝ ինձպա. լիցի եմ. բարւոք վայելեսիր՝ ինչնէնէլ պերոնէլ՝ ուսի՜ ինչնէնէլ՝

Pro, *sm.* brave, m. քաջ՝ Հզօր. առաքինի. ենթէնէլ՝ ինչնէնէլ՝ պերոնէլ՝

Proavo,) *sm. bisaïeul*, m. Հայր Հասուն կամ

Proavolo,) Հանգիս՝ պերոնէլ պերոնէլ՝

Probabile, a. probable. Հաւանելի. Հաւանական. Հաւանութեան. Հաւանեցուցիչ. ընդունելի՝ ինչ ուսար՝ ինչ ենթէնէլ՝ Հաւանական՝ փոխանակ՝

Probabilismo, sm. probabilisme, m. վարդապետութեան Հաւանական կարծեաց. Հաւանելի կարծիք՝ Հաւանելիութեան ենթէնէլ՝ Հաւանական՝

Probabilità, *sf.* probabilité, f. Հաւանութեան, Հաւանականն լինել. նմանութեան ճշմարտութեան. Հաւանական կարծիք. ենթէնէլ՝ Հաւանելի՝

Probabilmente, *av.* probablement. Հաւանելի կարծեաւք. ըստ Հաւանական կարծեաց. մտածմանցն բանիւք. ենթէնէլ՝ ինչ ուսար՝ ինչ ենթէնէլ՝ Հաւանական՝ ինչնէնէլ՝

Probazione, *sf.* preuve, f. Հաստատ. ընծայութեան. յանդիմանութեան. Նշանակ. ինչնէնէլ՝ ենթէնէլ՝

Probità, *sf.* probité, f. լաւութիւն. առաքինութեան. ամբողջութեան. բարեբարութեան. ուսի՜ ենթէնէլ՝ ենթէնէլ՝ ինչնէնէլ՝ ինչնէնէլ՝ ինչնէնէլ՝

Problema, *sm.* problème, m. խնդիր. Հարցանուն. առակ. ածիդանած. ինչնէնէլ՝ պերոնէլ՝

Problematico, a, *a.* problématique. խնդրական. երկրպահան. անչուտ. ենթէնէլ՝ ինչնէնէլ՝ պերոնէլ՝

Problemino, sm. problème facile à résoudre, m. առեղծուած դիւրին առ լուծանել. դիւրին առակ. ինչ պերոնէլ՝ պերոնէլ՝

Probo, a, *a.* loyal, e. bon, ne. բնութ. լաւ. քաջ. ամբիծ. բարեբարոյ. բարեգործ. առաքինի. նչի՜ ուսար՝ ինչնէնէլ՝ ինչնէնէլ՝ ինչնէնէլ՝ ինչնէնէլ՝

Probòscide, *sf.* trompe, f. պառիճ փող. 2. ծիրանի ճանճիկ՝ ինչնէնէլ՝

Procaccevole, a. industrieux, se. քաջագործ. Հնարագէտ՝ Հարպիկ՝ ինչնէնէլ պերոնէլ՝

Procaccia, *sf.*) *quête*, *recherche*, f.

Procacciamènto, *sm.*) Հայթայթմունք՝ պատ Հարբ՝ խոյզ եւ խնդիր՝ Հայց եւ խնդիր՝ ուրոյն դարմ՝ ինչ ենթէնէլ՝ պերոնէլ՝

Procacciare, *va.* procurer, chercher. Նկատել՝ որոյզ գտանել՝ Հայթայթել՝ գՀնել խրթին՝ ըստնել՝ ուրոյն դարմ՝ ինչ ենթէնէլ՝ ինչնէնէլ՝ ինչնէնէլ՝ ինչնէնէլ՝ ինչնէնէլ՝

Procacciarsi, *vp.* se procurer, tâcher d'avoir. Հայթայթել՝ անձին Հագալ՝ յանկարգանել՝ Հանձին ընծա՜ ինչնէնէլ՝ ինչնէնէլ՝ ինչնէնէլ՝ ինչնէնէլ՝

Procacciatore, sm. homme industrieux, m. Հնարագէտ՝ Հարպիկ՝ ինչնէնէլ՝

Procaccino, sm. courrier, m. 2. homme industrieux, chevalier d'industrie, m. իմ գնացք. 2. Հայթայթիչ՝ Հնարագէտ՝ Հայգասակ՝ ուսի՜ 2. ինչնէնէլ՝ պերոնէլ՝ ինչնէնէլ՝ ինչնէնէլ՝

Procaccio, *sm.* provision, f. 2. profit, m. ուտելիք, 3. courrier ordinaire, m. Հայթայթիչ ուղեգրաց. Հնարագործութեան պատրաստութեան. պատրաստ՝ 2. օգտուչ՝ 3. տուրհանդակ՝ ինչնէնէլ պերոնէլ՝

ֆ. ֆայլբա. ինքնաթե. պահբե. 2. ինձնե. գեղց. ֆայտե. 3. ուսյե. ուսյբ.

Procace, *a.* *petulant*, *e.* ժպրկ. յանդուգն. լիրբ. ինքնահա. սոճնահա.

Procacétto, a, *a.* *presomptueux*, *se.* սակա. ինձ ժպրկ. յանձնապատաս. ինքնահպճ. պիր. ա. սոճնահա.

Procánto, *sm.* *preambule*, m. յառաջաբան. սկզբան բանբ. * նախիզգայիբ. հաճնաոգիբ.

Procúra, *sf.* *procuration*, f. ներկայացուցչական. յանձնարարության. մասրնակ ֆոխանդրադարձնեան. վերնագիր. վերնագրնագիր.

Procuragione, *sf.* *office de procureur*, m. գործակալության, ֆոգաբարձության (ի գաս.). (ֆաշտաս) վերնագիր.

Procurare, *va.* *procurer*, *s'efforcer*, *tâcher*. 2. *avoir soin*, *faire attention*. 3. *plaider*, *agir en procureur*. 4. *cultiver*. ֆոգալ. ֆայլամալել ի բան պրանել. ֆանալ. ֆայել. 2. ֆիաժ առնել. յանձնձնել. ֆոգ. փրիճ առնել. ինս գնել. 3. ֆոգաբարձու. պաշտպան լինել ի գատաստանի. վարել գյաս ուրոյ. 4. մշտնել. գործնել. ֆեղբերե. ֆոգաբարձ. ֆաճա կիներ. 2. ֆաճաբիչ ոչնե. 3. ֆոգաբարձ. ներկայացուցիչ. ֆաճաբիչ ոչնե. 4. ֆաճաբիչ ոչնե. վերնագրնագիր. (ասբե) դատաբար.

Procuratóre, *sm.* *procureur*, m. 3. *qui procure*, *cherche*. ֆոգաբարձու. պաշտպան. փոխադրող ի գատաստանի. 2. ֆոգաբարձու. գործակալ. տեսուչ. յանձնարարել. 3. ֆայլամալիչ. ֆոգաբարձ. 4. ֆաճաբիչ ոչնե. 5. ֆաճաբիչ ոչնե. վերնագրնագիր. (ասբե) դատաբար.

Procuratóre, *sm.* *procureur*, m. 3. *qui procure*, *cherche*. ֆոգաբարձու. պաշտպան. փոխադրող ի գատաստանի. 2. ֆոգաբարձու. գործակալ. տեսուչ. յանձնարարել. 3. ֆայլամալիչ. ֆոգաբարձ. 4. ֆաճաբիչ ոչնե. 5. ֆաճաբիչ ոչնե. վերնագրնագիր. (ասբե) դատաբար.

Procurazióne, *sf.* *charge*, f. *office*, m. ֆոգ. պաշտան. տեսչության. վերնագիր. վերնագրնագիր. վերնագրնագիր.

Procureria, *sf.* *office de procureur*, m. ֆոգաբարձության գասից. ֆաճա վերնագիր.

Procedente, *a.* *qui dérive*, *qui procède*. ծագել. բխել. ելնալ. ընթան. ոտոբ ելան. ասաբաբ. ընտհոր խոնե.

Procédere, *vn.* *avancer*. 2. *continuer*, *poursuivre*. 3. *être bien*, *utile*, *convenable*. 4. *procéder*. 6. *continuer une procédure*. երթալ յառաջ. յառաջել. անցանել. գնալ. յառաջ խաղալ. 2. յառաջ վարել. յանաբգանել. ֆանաբգագործել. դշեռ լրնել. 3. յաջողել. ի գեպ էրանել. պատահել. 4. ծագիլ. բխել. ելանել. ծնանել. 5. գնալ. վարել ընդ ուսիբ. 6. գատ վարել. բռնել ի գատաստանի. ֆարչափոխ առնել. ենթարկել. լինել. 8. գնալ. ասաբաբ. ընտհոր խոնե. 2. գնալ. վարել. յանաբգանել. ֆանաբգագործել. դշեռ լրնել. 3. յաջողել. ի գեպ էրանել. պատահել. 4. ծագիլ. բխել. ելանել. ծնանել. 5. գնալ. վարել ընդ ուսիբ. 6. գատ վարել. բռնել ի գատաստանի. ֆարչափոխ առնել. ենթարկել. լինել. 8. գնալ. ասաբաբ. ընտհոր խոնե. 2. գնալ. վարել. յանաբգանել. ֆանաբգագործել. դշեռ լրնել. 3. յաջողել. ի գեպ էրանել. պատահել. 4. ծագիլ. բխել. ելանել. ծնանել. 5. գնալ. վարել ընդ ուսիբ. 6. գատ վարել. բռնել ի գատաստանի. ֆարչափոխ առնել. ենթարկել. լինել. 8. գնալ. ասաբաբ. ընտհոր խոնե.

Procedimento, *sm.* *progrès*, m. 2. *procédé*. m. գաբգանություն. յառաջադիմություն. 2. վարք. գնացք (ասբիթ. յառաբար). էչերէ ենթէ. ենթէ. գործնբե. 2. հարեցնել. վարմնե.

Procedúra, *sf.* *procédé*, m. գնացք. վարք. հարեցնել. վարմնե.

Procella, *sf* *tempête*, f. 2. *danger*, m. մրրիկ. փոթորիկ. ծուխք. կարաձնական ձնեցության. 2. վտանգ. ֆեղբեաձնա. 3. հարձակություն.

Procelloso, a, *a.* *orageux*, *se.* ձնձաձնական. մրրկային. մրրկաձ. ֆեղբեաձնալը.

Processáre, *vn.* *faire un procès*. ֆարգաֆորձ առնել. գրնել. յաջողնել. գատաստանաձ. ֆնել. ինքնիչ. ենթարկել.

Processáto, a, *a.* *poursuivi*, *condamné en justice*. գատապնել. պատասխանել. ֆնել. ենթարկված. վճռված. ենթարկել. ենթարկված.

Processionalmente, *av.* *processionnellement*. ձնձնիչաբ. ամենայն հանդիսի. բազմաբոյս ուղղությամբ. կարգաձ. ասելով. * ֆնա. ֆորպարոբ. խաչաբ. ուշ էչ ենթարկված.

Processione, *sf.* *procession*, f. ձնձնիչ. հանդես. ամենայնով ասելոյ յոգնած. * ֆնա. ֆոբ. 2. բոլոնա ձե (հոգևոր արարք). խոսարբ. ուշ. ուշաձնա. ենթարկ. 2. ուսյբ.

Processivo, a, *a.* *progressif*, *ve.* յառաջադասող. յառաջադասական. էչերէ ենթարկված.

Processo, *sm.* *progrès*, m. 2. *procès*, m. կարգ. յառաջադիմություն. յառաջնալություն. յաջողության. գործակալություն. 2. գնալ. հարցափորձ. գատաստան. էչերէ ենթարկված. 2. ուսյբ. ենթարկ.

In — di tempo, *dans la suite du temps*. ի կարգս. յետ ժամանակաց. ենթարկված. հանդես.

Processúra, *sf.* *procédure*, f. կարգ. հարցափորձ. կերպարանք գատ. ուսյբ ենթարկ. ենթարկ.

Procidenza, *sf.* *disposition à tomber*. պատրաստվածություն յանկանել. պատրաստ հանդերձություն.

Procinto, *sm.* *enceinte*, f. արգելոցք. արմատք. յանդ. ուշյբ. ենթարկ.

Essere in —, *être sur le point de.*, *être prêt*. կայծ. պատրաստ լինել. ի պատրաստի կայ. հանդես. ինքնիչ. պիր. էչ ենթարկ ենթարկ.

Proclama, *sf.* *proclamation*, f. յայտարարություն. հռչակ. հրովարտակ. ֆրատան. ֆերբան. ենթ. ինս. ինքնահա.

Proclamáre, *va.* *proclamer*. հրապարակագրի առնել. յայտարել. ինձարարության հրատարակել. հրովարտակ հանել. ինս ենթարկ. ֆնահա. ինքնիչ ենթարկ.

Proclive, *sm.* *penchant*, m. գատիվայր. գատիվություն. 2. ենթարկություն. յոժարություն. ենթ. ենթաձ. 2. ենթարկ.

— a. *incliné*, *e.* *en pente*. 2. *enclin*, *porté à.* գատ. ի վայր. ինքնայնչաձ. հանկաձ. 2. ենթարկ. յոժարկամ. ենթ. ենթ. 2. ենթարկ.

Proclività, *sf.* *propension*, f. ենթարկություն. յոժարություն. ենթ.

Próco, *sm.* *amant*, m. *qui recherche*. ֆնա. ֆգաբեր. արիզ. ենթարկ. ենթարկ. ենթ.

Proconsolato, *sm.* *proconsulat*, m. հյնսնական. փոխանակի ընդհանուր. փոխանակություն ընդհանուր. ֆեղբեաձնա. վերնագրնագիր.

Proconsolo, *sm.* *proconsul*, m. փոխանակի ընդհանուր. ֆեղբեաձ. վերնագիր.

Procrastinare, *va. differer, retarder.* առ յաւ առնել. յերկարել. յապաղել. ձգել. երկնչիլ. կ՚առնի կ՚ըսե պրծոնք. կիտէ. ետրծ.

Procrastinazione, *sf. délai, m.* յապաղումն. յերկարութիւն. կիտդրիլ. ետրծնել.

Procreamento, *sm. procréation, f.* Ծնունդ. Ծնելութիւն. ծոյս—րմ. ծոյս—րմ. էն—ւ—ոնք.

Procreare, *va. procréer, engendrer.* Ծնանել, (Աստ). ածել. Ծնել լմնել. ծոյս—րմ. ծոյս—րմ. ետ.

Procreazione, *sf. génération, f.* Ծնունդ. Ծնելութիւն. ծոյս—րմ. ետ.

Procronismo, *sm. prochronisme, m.* կանխելի զժամանակն. վրիպակը ժամանակագրութեան. կանադգրի եղեալ զգործ ինչ քան զկուն ժամանակն. էնդիր էնէրնէ. էնէրի ֆօռ.

Procura, ecc. *v.* Proccura, ecc.

Próda, *sf. rivage, m. 2. bord, m.* Ց ափն. Ց ծայր. Ց ծով. վերի. Ց ծոտ. Ց առափ. յառափսիոյն նաւին. ետ. 3. կ՚ինէն ֆօռ—ռ, ոտ ֆուրը—ը.

Próde, *sm. profit, m. utilité, f.* շահ. օգուտ. օգտութիւն. ֆէյտէ.

— *a. brave.* քաջ. առաքինի. ֆոռվէնիւնէ. ենիւն. ավ—ոտ.

Prodemente, *av. bravement.* քաջաբար. առաքինաբար. ենիւն իւ. ոտ—ոտ.

Prodezza, *sf. valeur, f.* քաջութիւն. արութիւն. առաքինութիւն. ենիւնիւնէ. տէր—ւէ.

Prodicella, *sf. petite place au bord du lit, f.* տեղի փոքր յեզր մահճոյ. փոքրիկ ծնօտ. ֆօռէօր տէռնէյռ—ռ տէ—ւէրէ ետ.

Prodièro, *sm. rameur, m.* Նաւավար. յաւազնաւոյ գիտաւր. տ—րէ—ռ. կ՚ի ֆօռ—նէ—ռ ոտ—ռ.

Prodigalità, *sf. prodigalité, f.* զեղումն. զեղմունք. * մխոցութիւն. ֆօռ—ռ. ֆ—ռ—ռ.

Prodigalizzare, *va. prodiguer.* վատնել. Ծախել. զեղել. * մխել. ֆ—ռ. ֆ—ռ—ռ.

Prodigamente, *av. prodigalement.* զեղմունք. վատնելով. ֆ—ռ—ռ.

Prodigio, *sm. prodige, m. 2. monstre, m.* Նշան. պռնչիկք. զարմանալիք. * Չիարաք. Ց. Ծիսաց. Նորանշան, պլանդակ ինչ. * Չրէշ. ֆէռ—ռ. ֆ—ռ—ռ. 2. ֆէյռ—ռ ալ—ռ. ֆ—ռ—ռ.

Prodigiosamente, *av. prodigieusement.* պռնչելապես. զարմանալի. Նորանշան օրինակս. ֆէյռ—ռ իւ. ֆ—ռ—ռ.

Prodigiosità, *sf. ce qui est prodigieux dans une chose.* պռնչելութիւն. պռնչիկին զարմանալին. ֆ—ռ—ռ. ֆէյռ—ռ—ռ.

Prodigióso, a, *a. miraculeux, prodigieux, merveilleux, se.* պռնչելի. զարմանալի. Նորանշան. մ—ռ—ռ. ֆէյռ—ռ.

Pródigo, a, *a. prodigue.* վատնիչ. զեղումնամոլ. * մխոզ. ֆ—ռ—ռ. ֆ—ռ—ռ.

Proditóre, *sm. traître, m.* մատնիչ. նենգիչ. նենգաւոր. գաւաճան. խոմ. զ—ռ—ռ. իւ—ռ—ռ.

Proditório, a, *a. de traître.* մատնչի. նենգ. գաւաճան. խոմ ֆ—ռ—ռ.

Prodizióne, *sf. trahison, f.* մատնութիւն. նենգութիւն. գաւ. գաւաճանութիւն. խոմ—ւէ. իւ—ռ—ռ. իւ—ռ—ռ.

Prodótto, *sm. le produit, m.* արդիւնք. պտուղ. բեր. արմտիք. 2. արդիւնք (թ՚ուոյ բաց տեղեաց). * պտուղբեալ. ռ—ռ—ռ. պ—ւէ. 2. ռ—ւ ռ—ռ—ռ.

— *a, a. produit, e. 2. prolongé, e. 3. tiré, e.* Ծնեալ. բեալ. եղեալ. Ծագեալ. յապաղ եղեալ. * պտուգբած. 2. էրերկարեալ. Ձգեալ. 3. Ձգեալ. Ձգեալ. ռ—ռ. ֆ—ռ—ռ—ռ. 3. ե—ռ—ռ—ռ.

Prodrómo, *sm. avant-coureur, m.* Նախադնաց. յառաջընթաց. կարապետ. ֆ—ռ—ռ.

Producénte, *a. qui produit.* բերիչ. բուսուցիչ. Ծնիչ. Ծնունդական. արդիւնագործ. պիտիչ. ռ—ռ. ֆէյռ—ռ. վ—ռ—ռ իւ—ռ—ռ.

Producére, *v.* Produrre.

Producibile, *a. qui peut produire.* Ծնիչ. բուսուցիչ. արդիւնագործ. ռ—ռ. ե—ռ.

Producimènto, *sm. production, f.* Ծնունդ. արգասիք. բեր. ռ—ռ. ռ—ռ—ռ.

Producitóre, *sm. auteur, qui produit, m.* արարիչ. պատճառ. բերիչ. բուսուցիչ. Ծնիչ. գործ. առմնորդ. էր ե—ռ. ռ—ռ—ռ իւ—ռ—ռ. ֆ—ռ—ռ. ֆ—ռ—ռ.

Produómo, *sm. un preux, m. un brave, m.* արքայ. առաքինի. ռ—ռ—ռ ռ—ռ.

Produrre, *va. produire. 2. allégner. 3. prolonger.* ասլ. բուսուցանել. բերել. Ծնանել. բեռ. 2. ի մէջ բերել. վեր ի մէջ ածել. կոչել. 3. երկայնել. Ձգել. ռ—ռ ինչ. էյ—ռ. ռ—ռ—ռ. էյ—ռ. Ձգ—ռ ինչ—ռ. ռ—ռ. 2. ե—ռ. ե—ռ—ռ ինչ—ռ. էր ինչ. 2. ե—ռ. ե—ռ—ռ. ռ—ռ. 3. ռ—ռ—ռ.

Produttivo, a, *a. productif, ve. prégnifère.* արգնաւորդ. Ծնիչ. Ծոյնոգական. ռ—ռ—ռ.

Produtto, *v.* Prodotto.

Produttóre, *v.* Producitore.

Produzióne, *sf. production, f.* Ծնունդ. բեր. արդիւնք. արդասիք. պիտիչ. ռ—ռ—ռ. ռ—ռ—ռ.

Proemiále, *a. préliminaire.* սկզբան. Նախապարգ. յառաջագիր. ե—ռ—ռ. ֆ—ռ—ռ.

Proemiare, *va. faire un préambule.* յառաջաբանել. Տառել իսկզբան. յառաջաբան գնել. ֆ—ռ—ռ—ռ ալ ես ռ—ռ—ռ.

Proémio, *sm. avant-propos, m.* յառաջաբան. Նախապարգ. սկզբան բան. * Նախերգանք. ռ—ռ—ռ. ռ—ռ—ռ. ֆէյռ—ռ.

Proemizzare, *v.* Proemiare.

Profanamènte, *av. irréligieusement, d'une manière profane.* անպաշտօնաբար. անպրոֆէնաբար. ֆ—ռ—ռ—ռ իւ. ֆ—ռ—ռ ալ ֆուռ իւ.

Profanamènto, *sm. v.* Profanazione.

Profanare, *va. profaner.* պղծել. անարգ առնել. 2 եզծանել. խառնաւոր առնել. չարաչար ի կիր արկանել. ապականել. ֆ—ռ—ռ

ըրելէ իրեր. — ուժի հերքելը կօտրելիս. Ընդդէմ իրեր. 2. զօրեալ. ձեռնհաս ընելով.

Profanatóre, *sm. profanateur*, m. պղծիչ. հերքողութիւն իսիչ.

Profanazióne, *sf. profanation*, f. պղծութիւն. պղծելը (վերաբերական իրս). հերքողութիւն. Ընդդէմ. — ուժի հերքելը.

Profanità, *sf. profanation, irrévérence*, f. անպատշաճութիւն. անօրէնութիւն. լրբութիւն. հերքողութիւն. ոտնձգելը.

Profáno, a, a. *profane*. 2. *impie*. պիղծ. անաւրէն. աստուածեր. անպատշաճ. աշխարհական. անշուք. անկրօն. ազնիւ. տխմարիւն. անգէտ. անհոգ. 2. հերքողուած. ոտնձգելի. 3. հերքողուածի. ոտնձգութիւն.

Profenda, *sf. ration d'avoine pour un cheval*, f. չափ մի վարակոյ արկեալ ձիոյ. — ի վերնէն ալ եօթ եօթ. — ալ ոտ ֆունտ եօթ.

Profendáre, *va. donner l'avoine aux chevaux*. չափով վարակ արկանել ձիոյ. — եօթեալ իւր եօթ վերնէ.

Proferire, v. Profferire.

Professa, *sf. profesee*, f. Տաւանաւոր ուսուցիչը. քոյր ուսուցուց. ոտան ընելը բահանայ.

Professáre, *va. professer*. 2. *enseigner*. դաւանել. խոստման լինել. խոստմանել. յանձն առնուլ. 2. վարդապետել. ուսուցանել. աշակերտել. ներոյ ընելը. ներոյ ելլել. պշնաութ. 2. եպիսկոպոս. փոալ եպիսկ ընելը.

— un arte, un mestiere, *exercer un art, un métier*. վարել. ի վեր արկանել արուեստ ինչ. պարապել. սեռոսի ելլելէ. սեռոսը ելլուն.

Professatóre, v. Professore.

Professione, *sf. profession*, f. կարգ. աստիճան. պոյման. ընծայագր. 2. արուեստագործ. պաշտօն. հոգեպարծանութիւն. 3. ուխտ (վանականաց). 4. խոստմանութիւն. դաւանութիւն (հաւատոյ). հոլ. երբեմն. ընդդէմ. 2. սեռոսի. լալլ. 3. ոտան. նեղ. 4. եկեռոսի. իրոյ.

Professo, *sm. profes*, m. ուխտաւոր. ուխտաւոր. ուխտակալ. բռնհոգի. վեհաբոյ. ոտանելը.

Professóre, *sm. professeur*, m. վարդապետ. ուսուցիչ. * գաւառաւոր. փոխերէն. խօսափոալիչ.

Profeta, *sm. prophète*, m. մարգարէ. եզեկիահել. Նեռէ.

Profetáre, } v. Profetizzare.

Profeteggiare, }

Profetéssa, *sf. prophétesse*, f. կին մարգարէ. Նեռիկուհի.

Profetezzáre, v. Profetizzare.

Profeticaménte, *av. prophétiquement*. մարգարէաբար. իրրեւ մարգարէ. եզեկիահել ելլելէ իւր. Նեռիկներէ.

Profético, a, a. *prophétique*. մարգարէական. մարգարէութեան. յատկացեալ. կանխասրիկ. Նեռիկ. եզեկիահելի.

Profetizzáre, va. *prophétiser*. մարգարէանալ. յատկացեալ պատմել, տանել. եզեկիահելէ, Նեռիկներէ իրեր. զուռ սեզելոբեր.

Profettízio, a, a. *profectif, ve*. Տպարենաւք չաշեալ. ժառանգեալ. Տպարենի (մեռելի). դաւառան ելուն. ոռնալորդան վերնէն իւր ծուռնեալը.

Profezía, *sf. prophétie*, f. մարգարէութիւն. կանխասացութիւն. յառաջասացութիւն. եզեկիահելութիւն. Նեռիկներէն. եզեկիահելի.

Profferente, a. *qui prononce*. Տիլող. որ Տիլէ. բարառնէի. * արտաբերող. Իրելեցիչ. 2. արտաբերող. Իրելեցիչ. Նեռիկ.

Profferenza, *sf. prononciation*, f. 2. *offre*, f. 3. *offrande*, f. Տպագործութիւն. Տիլուն. բարառնելը. * արտասանութիւն. * արտաբերութիւն. 2. Նուէր. ընծայ. Տատուցանելը պատարագ. 3. Նուէր քահանային. Իրելեցիչ. 2. ելելէ. հիւղ. 3. փոխոալ ելուն իրեր.

Proferrére, } va. *proférer, prononcer*. 2. *offrir*. 3. *déclarer*. Տիլել. բարառնել. ծառել. ափոել ի բերանդ. յօդել. * արտասանել. * արտաբերել. 2. Տատուցանել. Նուէրել. տալ. ընծայել. արբել. 3. յայտ. ազդ առնել. գուշակել. Իրելեցիչ իրեր. օբաոխի. գաղտնի. 2. ասահոք. ելելէ, հիւղ իրեր. 3. ալելոբեր, Նեռոն իրեր.

Profferíto, } a, a. *prononcé*, e. 2. *offert*, e.

Profferto, } Տպագատարեր. Տիլեալ. յօդեալ. բարառնեալ. 2. Տատուցեալ. Նուէրեալ. Իրելեցիչ ելուն. 2. ասահոքուն.

Profferta, *sf.* } *offre*, f. 2. *offrande*, f. բնդ.

Profferto, *sm.* } Տպ. գաշտունեք. պատարագ. 2. Նուէր քահանային. ելելէ. իրեր. 2. փոխոալ ելուն ելելէ. իրեր.

Profilière, *va. profiler*. 2. *dessiner*. Տպարել ի կողմանէ, կէս ի կէս. 2. Նկարել. գրոշմել. ներ բոբրելը. եռբուբ ելելէ. 2. ելելոբ. Նաեւ իրեր.

Profílio, *sm. profil*, m. կէս տեսիլ. կողմնադիմի նկար. 2. գարգ Տպրիկ. գարգարանք չրջանակի. 3. Տրակի թանձրութիւն (չիռուածոյ). խոնարհ, ներ բոբրիտան կերպերն. եռբ. եռբ պատրե բոբիր. 2. ոտ տեսլեցիչ. տեղոր պեղելի. 3. պիտանի պատկերներ բոբրե.

Proficuo, a, a. *utile*. օգտակար. չաշատարելի. պեղեցիկ.

Profigurato, a, a. *comparé*, e. Համեմատեալ. գուգեալ. Նմանեցուցեալ. պեղեցիկելը. Իրելեցիչ ելուն.

Profittábile, a. *profitable*. օգտակար. չաքիկան. ելելոբելը.

Profittáre, *vn. profiter*. օգտել. չաշել. յաւանդելի լինել. գարգանալ. յառաջել. 2. օգտուն. չաքիկան լինել. օգտել. չաշս բերել. ելելոբ կերպեր. պոլլոբ. եւերլեցիչ. 2. ելելոբ իրեր. ելելոբի չլոբ.

Profittévole, a. *utile, avantageux*, se. օգտակար. չաշատուն. ձեռնասուն. ելելոբելի. պեղեցիկելը.

Profittevolménte, *av. utilement*. յօգտակի. օգտութեամբ. պիտանութեամբ. ելելոբ էլելը.

Profitto, *sm. utilité*, f. *gain*, m. չաշ. օգտակարութիւն. օգտութիւն. ելելոբ. պեղեցիկ. ելուն. տեսլ.

Profluvio, *sm. flux,* m. 2. fig. *flux,* m. *abondance,* f. Знорыль, բղխում, Հոսում (Հեղեղ ոգ մարդոյ). Խմդ.ք. 2. յորդութիւն. առատաձիւն. յաճախութիւն. (Հան) ածք, կիսք. -ել. -ուիլ. 2. Բուխըն.ել. -ոլ ը-ի. -ի-ը.

Profondamente, *av. profondément.* 2. *soigneusement. խոր. ի խոր. խորագոյնս. 2. ի խորհ. խնամով. մտիր. մտագներ. -ութիւն. Խորհրդ.ել.ի. 2. խնճ. ինքնախոհ. ոյնիսկ ել.ի.*

Dormir —, *dormir d'un profond sommeil. խոր ի քուն Ննջել.ի. -ութիւն -ացուցանել.ի.*

Profondamento, *sm. enfoncement,* m. *profondeur,* f. *խորելիս. 2. առագանեիս. ընկղմանելիութիւն. -ութիւն Խորհ. 2. -ի-ը Խոր. -ոլիս.*

Profondare, *va. enfoncer, approfondir. իջուցանել. ընկուզել. ընկղմել. -ոլիս ը-ի.*

— *vn. s'enfoncer dans l'eau, aller au fond, s'abimer. իջս. առագանել. ընկղմել. -ուիլ. Խրիմ. -ութիւն Կերեր. -ոլիս ը.*

Profondarsi, *vp. Ver au fond, s'abimer. իջս. առագանել. ի խոր. առագանել. ընկղմել. -ուիլիմ. Խրիմ. -ութիւն Կերեր. -ոլիս ը.*

Profondatamente, *av. profondément, bien avant. խորագոյնս. ի խորհ. -ութիւն. -ութիւն.*

Profondato, a, *a. enfoncé, abattu, e. 2. submergé, couté à fond. իջեալ. ընկալ. ջանդեալ. 2. ընկղմեալ. առագեալ. Խոխ. Նը-ելուիլ. 2. -ոլիչ.*

Profondazione, *sf. fouille, excavation, f. ընկալ.ութիւն. խորելն. Հանս. ը-ոլոր ի-ից.*

Profondere, *va. dissiper. սիտել. վատնել. -ոալ.ութիւն. Ը-ոլ ի-ից.*

Profondigorgo, a, *a. qui a des abimes, des gouffres très-profonds. անդունդալից. անդունդաձև. անհատ. -ութիւն. -ութիւն Հոգ.*

Profondità, *sf. profondeur,* f. *խորութիւն. խորը. -ութիւն. -ոլիս. 2. -ութիւն Հայ.ութիւն. Նը-ելուիլ.ել.ի. -ութիւն.*

Profondo, *sm. profondeur,* f. *խորութիւն. խորը. -ութիւն.*

— a, *a. profond, e. 5. foncé, e. 6. abondant, e. 7. haut, e. խոր. խորին. 2. խոր. խորին. խորագոյնին. Նորը (գնաութիւն, միտք). 3. խոր. ի-անձր. մեծ. աստիճ. անշնորհ (գուն. սեր, մեծամարդ). 4. Հմուտ. խորագիտ. 5. ի-ուս. մեծին (գործ). 6. յորդ. առատ. 7. բարձր. -ութիւն. -ոլիչ. 2. -ութիւն Նոխ. 3. -ութիւն. -ութիւն Նոխ. 4. Նը-գուն. -ութիւն Նոյնիս. 5. ծ-ոյ- (բնիկ). 6. -ոլ.ը Նը-ուն (Նոխ-որ). 7. Նը-ոլ ը-ի.*

— *av. v.* Profondamente.

Profrugo, a, *a. fugitif, ve. փախստեայ. փախստական. Հափշտակեալ. վտարանդի. ի-ոլ ը-ի.*

Profumare, *va. parfumer. Նիսել. բուրել. անուշահոտ գործել. 2. ածանել. Նը-ոլիս. Նը-ոլ.ել.ի. Նի-ոլ.ի. Վերի. -ոլ-ոլ.ոլ.ել.ի. 2. Նը-ոլ.ոլ.ել.ի.*

Profumatuzzo, *sm. damoiseau,* m. *պճնող. զարդող. արդող. իգասէր. Վ-ոլիչ. Վերի-ոլ.ել.*

Profumico, *sm. fumigation,* f. *Նիսել. Նը-ի. Վ-ոլ.ել.*

Profumiera, *sf. vase à brûler des parfums,* m. *խնկանոց. -ոլ-ոլ.ոլ.ոլ.*

Profumiére, *sm. parfumeur,* m. *խոլ.ել.ող. ի-ոլ.ոլ.ոլ. -ոլ.ոլ.ոլ. -ի-ոլ.ի.*

Profumino, *sm. v.* Profumiera e Profumatuzzo.

Profumo, *sm. parfum,* m. 2. *flatterie,* f. *խունկ անուշիչ. Եւդ անոյշ. բուրմունդ անուշիչ. 2. ադղանիք. փաղաքշանք. -ոլ-ոլ.ոլ. Նը-ոլ.ոլ. Վ-ոլ.ել. ի-ոլ.ոլ. Վ-ոլ.ոլ.ոլ. Վ-ոլ.ոլ.ոլ. Վ-ոլ.

խոհանոցին. Ճաշ, խոհանոց իմիջ. խոհանոցի ծխնելոյզ.

Projetto, *sm.* projectile, m. տարր երկնաւոր. մասնիւ ընկերքի. հնչիւնը որոշուելու. 2. v. Projettura.

Projettùra, *sf.* projecture, saillie, f. գարաւանդ. կախառնալ մասն գարադաց. շինուածոց. տեղագրութիւն.

Projezione, *sf.* mouvement de projection, f. արկանելեն. ընկերումեն ի վեր. արձակուելու, շարժումն երկնաւոր. խնդրելեն. հանելու. ուրիս.

Prolagàre, *v.* Prologare.

Prolato, a, *a.* prononcé, e. հայտնապիսի. հնչեալ. լսելեալ. բարբառեալ. ընկերցեցին ձայնաւ. տեղեկութիւն.

Prolatóre, *sm.* qui prononce, m. 2. éditeur, m. հնչող. բարբառիչ. 2. հրատարակիչ. մատենի իրեր. որ ապի գրուածք. ընկերցեցին. խոհան. 2. տիրող պրուածոյ.

Prolazione, *sf.* prononciation, f. հայտապիսութիւն. հնչիւն. բարբառելն. * արտասանութիւն. * արտաբերութիւն. ընկերցեցին.

Prole, *sf.* génération, race, f. զաւակ. որդիք. զարմ. սերունդ. ելեալ. ազգ. ածուն.

Prolegomeno, *sm.* prolegomènes, m.pl. յառաջաբան. Նախաբարգ բանք. յառաջաբան. պէտեն. հատեալներ.

Prolepsi, *sf.* prolepse, f. կանխապատութիւն. կանխել եւ զառաջս ունել. Հակառակ կարծեաց. կանխելու ուրիս.

Prolifico, a, *a.* prolifique, fécond, e. ծնանգ. զարծ. ծնունդական. բազմացնիչ. պտղաբեր. հատեալ. ածելի.

Prolissamente, *av.* prolixement. յայնաղիս պարագրապէս. մեծապէս. երկայնապատ բանիւք. ուսուցանել. ընկերցեցին. ընկերցեցին.

Prolissità, *sf.* prolixité, f. երկայնութիւն. մեծապէս. երկայնապատ բանք. երկայնապատութիւն. ուսուցանել. ընկերցեցին. ընկերցեցին.

Prolisso, a, *a.* prolixe, verbeux, se. երկայն. երկայնապատ. մեծապէս. երկայնապատած. ուսուցան. ճոխաբանութիւն. պատ. ան պէտ.

Prologare, *va.* faire un prologue, 2. raconter avec de grandes circonlocutions. յառաջաբանել. Ճառել. ասել բանից. 2. պատմել. խօսել զարձառաձայ բանից. երկայն շրջապատութեամբ. հատեալներ պէտ եւ ընկերցեցին. 2. տալ ընկերցեցին ընկերցեցին. 2. տալ ընկերցեցին.

Prologhétto, *sm.* court prologue, m. յառաջաբան համառօտ. ընկերցեցին հատեալներ.

Prologista, *sm.* auteur de prologue, m. որ գրէ. յորիւղ գառաջաբանն. տեղագիր ընկերցեցին. խոհան. խոհան.

Prologizzare, *va.* faire un preambule, *fig.* ասել ինչ յառաջագոյն. կարգել գառաջաբանութիւն. հատեալներին ընկերցեցին. խոհան.

Prologo, *sm.* prologue, m. յառաջաբան. յառաջագիր. Նախաբարգ. սկիզբն բանից. հատեալներ. տեղագիր.

Prolungamento, *sm.* prolongation, f. յերկարութիւն. յառաջաբանութիւն. ընկերցեցին. խոհան.

Prolungàre, *va.* prolonger, différer. 2. prolonger, allonger. յառաջաբանել. յառաջաբանել. Հզել. 2. տարածանել. լայնել. երկայնել. Հզել. ուսուցանել. ընկերցեցին. 2. ուսուցանել. խոհան. պէտ ընկերցեցին.

Prolungatamente, *av.* diffusement. երկայնաձիգ բանիւք. ընդարձակապէս. պէտեն. ուսուցան ուսուցան.

Prolungazione, *sf.* délai, m. յերկարաձգութիւն. յառաջաբանութիւն. ընկերցեցին.

Prolusione, *sf.* prélude, m. յառաջընթաց բանք. յառաջաբան. հատեալներ.

Prómere, *va.* manifester, déclarer. յայտ առնել. ի վեր Հանել. յայտնել. պէտեն ընկերցեցին.

Promessa, *sf.* promesse, f. 2. caution, f. խոստումն. ուխտք. 2. երաշխաւորութիւն. ընկերցեցին. տեղ. վճռ. ընկերցեցին. 2. տեղեկութիւն.

Promessióne, *sf.* promesse, f. 2. permission, f. խոստումն. ուխտք. 2. ընկերցեցին. Հրամանն. ընկերցեցին. 2. ընկերցեցին. ընկերցեցին.

Promesso, a, *a.* promis, e. խոստացեալ. ընկերցեցին.

Promettère, *va.* promettre. 2. engager sa parole, promettre avec serment. 3. assurer, affirmer. 4. permettre. խոստանալ. 2. խոստանալ երդմամբ. երդնուլ. 3. Հաստատել. առաւել. Հաստատիլ առնել. 4. Հրամանն, թոյլ տալ. թ ոգալ. տեղեկութիւն. ընկերցեցին. 2. ընկերցեցին. տեղեկութիւն. 3. ընկերցեցին. ընկերցեցին. 4. ընկերցեցին. ընկերցեցին.

— alcuna, *promettre en mariage.* խօսել ի կնութիւն. ընկերցեցին.

— per altrui, *répondre pour qn.* երաշխաւորել. տեղեկութիւն. ուրիս.

— Roma e toma, *mari e monti, promettre monts et merveilles.* մեծամեծս, անհաւատս ինչ խոստանալ. պատրաստ եմ. տեղեկութիւն ընկերցեցին ընկերցեցին.

Promettersi, *vp.* se promettre, espérer. 2. fig. s'offrir, se présenter. խոստանալ անմիտ. յուսալ. վստահ լինել. 2. ընդ առաջ երթալ. երկնչեալ. յանդիման լինել. ասմիտ. ընկերցեցին. 2. ընկերցեցին. ընկերցեցին. ընկերցեցին.

Promettitóre, trice, *s.* prometteur, se. 2. caution, f. խոստացող. 2. երաշխաւոր. տեղ. ընկերցեցին. ընկերցեցին. 2. տեղեկութիւն.

Prominènte, a. proéminent, e. բարձր. հարկաւոր. վերադրեալ. բարձրանալական. տերեւ ընկերցեցին. ընկերցեցին. ընկերցեցին.

Prominenza, *sf.* proéminence, f. բարձրանալ. բարձր վայր. վերին մասն. բարձրութիւն. ընկերցեցին. ընկերցեցին. պատկերացեալ. ընկերցեցին ընկերցեցին.

Promiscuamente, *av.* pêle-mêle. խառն ի խառն. խառն առանց զատանելոյ. ընկերցեցին. տեղեկութիւն. ուրեք ընկերցեցին.

Promiscuità, *sf.* confusion, f. խառնակութիւն. շփոթութիւն. շփոթ. ընկերցեցին. տեղեկութիւն.

Promiscuo, a, *a.* confus, e. խառն. խառնակ. շփոթեալ. ընկերցեցին. տեղեկութիւն.

Promissióne, *sf.* promesse, f. 2. permission, f. խոստումն. ակնարք · 2 · Հրամանն. Իջեռոց · 2 · Երդ · Իշ ·

Promissório, a, *a.* de promesse. խոստմանն. ակնաւոր · Իջեռոց · վաւեր ·

Promontório, *sm.* promontoire, *cap*, m. պատրանդ · Հրատարակիչ · գլուխ · գագաթ ·

Promósso, a, *a.* promu, e. յառաջեալ. յառաջացուցեալ · բարձրացեալ · Իւրէն ներքինի · Ներքինացեալ Իմն ·

Promotóre, *sm.* promoteur, m. յառաջ դիմէր յառաջ մատուցանէ · առաջի · նպաստաւորացոյց · պաշտպան · Իւրէն ներքինացեալ · Ներքինացնիչ · Հինանիմն ·

Promóvere, *v.* Promouvere.

Promovimento, *sm.* promotion, f. յառաջդիմութիւն · առելի քան պարձ · ամբառնալ · Իւրէն ներքինացնել · Հանդերձ ներքինացնիչ · Ներքինեցնիչ ·

Promozióne, *sf.* promotion, f. 2. incitation, sollicitation, f. յառաջդիմութիւն · առելի · շահելն ի պարձ · 2 · Ներգործութիւն · գրգռութիւն · Իւրէն ներքինացնիչ · պերճացնիչ · Ներքինացնիչ · 2 · Յիչ · Ներգործ ·

Promulgare, *va.* divulguer. 2. promulguer, publier une loi. Տարածանիլ · քարոզել · Տալով հարկանիլ · 2 · Տարածաբար · քարոզել օրէնս · լուր · պետն Իմն · Նշան Իմն ձգ · 2 · Ծանուցն Նահանգս պետն. Ներք Իմն ·

Promulgatóre, *sm.* qui promulgue. Տարածարիչ · քարոզ · լուր · պետն Իմն · Ներք · Ծանուցիչ ·

Promulgazióne, *sf.* publication, f. Տարածարիչն · քարոզութիւն · յայտարարութիւն պետն. լուր Իմն · Իշ · Ներք · Իշ ·

Promuóvere, *va.* promouvoir, élever à quelque dignité. 2. pousser, mouvoir, commencer. 3. encourager, protéger. 4. soutever, exciter. յառաջ ձգել · յառաջացնել · Երթացուցանել · յառաջացնել Տալ · յառաջացնել · բարձրացուցանել · 2 · բանն Տարկանել · սկիզբն առնել · յառաջ վարել · 3 · Երթալու ել · քաջալերել · պաշտպան · Ներձնու լինել · 4 · Ներքինի լինել · գրգռել · Իւրէն ներքինացնել · պերճացնել · Ներքինա Ներքինացնել · 2 · պատճառել · Ներքինացնել · 3 · Իւրէն Վերջն · Հինանիմն · Ներքինացնիչ · 4 · պատ Ներքինացնել · Ներքինացնիչ ·

Promúta, *sf.* échange, m. փոխանակիչն · փոխոյնն · պեչն ·

Promutáre, *va.* permuter. փոխանել · փոխանակել · պեչն Ներքն · պեչն ·

Promutazióne, *sf.* troc, m. permutation, f. փոխանակ · փոխանակիչն · պեչն · Հինպեչն ·

Pronepóte, *sm.* arrière-neveu, m. Ծոռն երրորդ կամ չորս · Ծոռնոյ Ծոռնոյ Ծոռնոյ Ծոռնոյ Ծոռնոյ · Ներքն ծոռ ·

Pronepóti, *pl.* descendants, m. pl. զաւակ · սերիք · Ծոռանիցք · սերունդք · Ներքն · պեչն ·

Próno, a, *a.* porté à. միտակ · յօժար · Ներքն · Ներ ·

Pronóme, *sm.* pronom, m. փոխանակ անուանն · փոխանուն · * դերանուն · Ներք ·

Pronominàto, a, *a.* renommé, e. անուանիչ · Հռչակաւոր · բազմանուն · Ներքն ·

Pronosticamento, *sm.* pronostic, m. Ներքն · բարեմտիչն · ազգաբանութիւն · գուշակութիւն · Իշ · Ներքն պեչն · Իշ · Ներքն Վերջն · Ներքն Վերջն · Ներքն · v. e Pronostico.

Pronosticare, *va.* pronostiquer. յառաջագոյն գուշակել · բնութիւն · յառաջագուշակագործել · Ներքն պեչն · պեչն · Ներքն · Ներքն · պեչն · Ներքն · պեչն · Ներքն · պեչ

նել. Ինչ-ինչ ֆիլ-ոս. Խոշնչել. 2. Խշ-ել Վ-ւսել. Ֆեշ-ել. Ջայ Խոշնչել. 3. Խշոր, Ֆշոն Խիտ.

Pronunziativo, a, *a. qui est propre à être prononcé.* Հայտնավոր. Ինչից-ֆիլ-ոս ելաՆոր Խոսո ելաՆոմ-ոս.

Pronunziatóre, *sm. qui prononce.* Ծանուցիչ. որ Տրապարակէ. Ֆշոն Խոսէ.

Pronunziazióne, *sf. prononciation*, f. Հայտարարութիւն. Հռիւն, յոգեւն. բարբառ. Ձայն. * արտաբերութիւն. Ինչ-ինչ-ֆիլ-ոս. Ձ-ին.

Propagabile, *a. qu'on peut propager.* տարածանելի. տիպելի. Խալըշը. Ֆնէ ելը-որ.

Propaganda, *sf. la Propagande*, f. *congrégation établie dans différentes villes pour propager la foi catholique.* Ֆնէ ելը-որ.

Propagare, *va. propager.* տնել. բազմացուցանել. ընդարձակել. Ծուանել. տարածանել. տիպել. Ցալ-ինել. Խոսոն. Ֆնալ, Ֆնէ Խոսէ.

Propagatóre, *sm. propagateur*, m. բազմացուցիչ. տարածիչ. տիպող. Ցալ-ինող. Ֆնէ Խոսէ.

Propagazióne, *sf. propagation*, f. տնուցիք. տիպելը. 2. տարածումն. տիպումն. Ֆշոն Ցալ-ինը. 2. Ցալ-ինիլ. Ցալ-ինը. Խոսէ-ինը.

Propagginamènto, *sm. provignement*, m. Թ-ռղումն բարուկանալ. Գ-ոլ-ոլ-ոլ Խոսէ.

Propagginare, *va. provigner.* 2. *propager, étendre.* Թ-ռղել զբարուկանալ. Ծանկել ընդ Տղով զյառատիկս. * տարածանել ընել. 2. տարածանել. տիպել. Գ-ոլ-ոլ-ոլ Խոսէ. 2. Խոսէ. Ֆնալ Խոսէ.

Propaggingiazióne, *sf. provignement*, m. Թ-ռղումն յառատիկաց. տնկելն բարուկանալ. Գ-ոլ-ոլ-ոլ Խոսէ.

Propaggine, *sf. provin*, m. 2. *génération, race*, f. յառատիկ. բարուկանալ. տունի ծառոյ. յառատիկ տնկելն. տպուրի. * տարածանել. 2. ազգ. զատկ. տպտատ-ոլ. տերունգ. Գ-ոլ-ոլ. Ֆնէ-ինը.

Propalare, *va. divulguer.* յայտ, Տրատպարակագործ առնել. Ֆնալ Խոսէ. Ֆնէ Խոսէ.

Prope, *av. près.* մօտ. մերձ. Հուպ առ. Ինչ-ին. Ֆնէ-ին.

Propendere, *vn. pencher.* Հակել. Գխուել. յօժարել. Ֆնալ Ինչ-ին. Ֆնէ Խոսէ.

Propensare, *va. preméditer.* Խոհասել. խորհել. Ֆնէ Ինչ-ին Ինչ-ին.

Propensione, *sf. propension*, f. 2. *inclination*, f. penchant, m. Հակելը. խոհարհելն. 2. Գխուելութիւն. յօժարութիւն. Ֆնէ-ին. 2. Ֆնալ.

Propictà, } v. Proprictà, Propriétario, } ecc.

Propina, *sf. propine*, f. պարգեւ վարձապատուց. արձանի առանձնացուցց, յորոց գասուհիան վարձապետութեան ոք առնու. Գ-ոլ-ոլ-ոլ Խոսէ Ինչ-ին Ֆնէ.

Propinare, *va. porter une santé, un toast.* բնկալ, Ծուխել զկենի յաքեւ. ոգեւորին Ֆնէ Խոսէ. Ֆնէ Խոսէ.

Propinquaménte, *av. de près.* ի մտոյ. Ինչ-ին Ֆնէ-ին.

Propinquità, *sf. proximité*, f. մերձաւորութիւն. Խոշնչել. Գ-ոլ-ոլ-ոլ. 2. Խոսէ-ինը Գ-ոլ-ոլ-ոլ.

Propinquo, a, *a. voisin, e. 2. proche, parent, e.* մերձաւոր. Ցամուր. գրացի. 2. մերձաւոր. ազգական. Ինչ-ին Գ-ոլ-ոլ. 2. Խոսէ. Գ-ոլ-ոլ-ոլ.

Própio, *v.* Proprio.

Propiziáre, *va. rendre propice.* Ցայտ առնել. առնել Ձեռնկալ. օգնական Խոսէ-ինը. Հ-ոլ-ոլ-ոլ. Գ-ոլ-ոլ-ոլ Խոսէ.

Propiziatóre, *sm. médiateur, qui favorise*, m. Ցայտարար. միջնորդ. Ցայտ. օգնական. Ձեռնտու. Խոսէ-ինը. Գ-ոլ-ոլ-ոլ. Խոսէ-ինը.

Propiziatório, *sm. propitiatoire*, m. քաւութիւն. կամարել. ապագնական. Ֆ-ոլ-ոլ-ոլ Խոսէ. — a, *a. propitiatoire.* քաւութեան. Ցայտութեան. քաւութիւնաբեր. Ֆնէ. Ինչ-ին Գ-ոլ-ոլ-ոլ. Ինչ-ին.

Propiziazióne, *sf. propitiation*, f. քաւութիւն. Ցայտութիւն. Ֆնէ. Հ-ոլ-ոլ-ոլ. Ինչ-ին.

Propizio, a, *a. propice, favorable.* քաւիչ. Ցայտ. Ձեռնկալ. Ցայտարար. օգնական. Նպաստաւորապէս. Ֆնէ Խոսէ. Ինչ-ին. Ինչ-ին. Գ-ոլ-ոլ-ոլ. Խոսէ-ինը.

Própoli, *sf. propolis*, f. ակամամի. Գ-ոլ-ոլ-ոլ.

Proponere, *v.* Proporre.

Proponimentaccio, *sm. mauvaise résolution*, f. չար կամք. խորհուրդ Ձեռք. Գ-ոլ Ինչ-ին. Գ-ոլ Խոսէ.

Proponiménto, *sm. résolution*, f. *propos*, m. միտք. խորհուրդ. դիտաւորութիւն. կամք. յառաջադրութիւն. Ցառաջաւորութիւն Ցայտ. Ինչ-ին. Գ-ոլ-ոլ. Խոսէ-ինը.

Propórre, *va. proposer. 2. délibérer, déterminer.* առաջի դնել, առնել, արկանել. 2. կամ առաջի դնել. դնել ի մէջ. ասել. Ֆնէ-ին Ինչ-ին. Գ-ոլ-ոլ-ոլ Ինչ-ին. 2. Ինչ-ին Ֆշոն. Գ-ոլ Ինչ-ին.

Proporzionále, *a. proportionnel, le.* Համաչափական. Համեմատ. պատշաճական. Գ-ոլ-ոլ-ոլ. Խոսէ-ինը. Հ-ոլ-ոլ-ոլ.

Proporzionalità, *sf. proportion, proportionalité*, f. Համեմատութիւն. պատշաճութիւն. Գ-ոլ-ոլ-ոլ Ինչ-ին. Ինչ-ին. Գ-ոլ-ոլ-ոլ Ինչ-ին.

Proporzionalmènte, *av. proportionnellement.* Համեմատութեամբ. ըստ Համեմատի. ըստ պատշաճի. Գ-ոլ-ոլ-ոլ Ինչ-ին. Գ-ոլ-ոլ-ոլ Խոսէ. Գ-ոլ-ոլ-ոլ Խոսէ.

Proporzionare, *va. proportionner, accommoder* Համեմատել. յարդարել. պատշաճել. կշռել. Ցամալ Խոսէ. Ինչ-ին Ինչ-ին. Գ-ոլ-ոլ-ոլ Խոսէ.

Proporzionato, a, *a. convenable, proportionné, e.* Համեմատ. պատշած. Հչիւռ. յանկ. պատշանական. Գ-ոլ-ոլ-ոլ. Ինչ-ին.

Proporzióne, *sf. proportion, justesse, convenance*, f. *rapport*, m. Համեմատութիւն. պատշաճութիւն. յանկարծութիւն. Հչուռութիւն. Գ-ոլ-ոլ-ոլ Խոսէ. Գ-ոլ-ոլ-ոլ Խոսէ. Գ-ոլ-ոլ-ոլ Խոսէ. Գ-ոլ-ոլ-ոլ Խոսէ. Գ-ոլ-ոլ-ոլ Խոսէ.

Proporzionévole, *a. proportionné, e.* համեմատ. պատշաճ. չափ. փոխադարձ. հետեւեալ. փոխադարձ.

Propósito, *sm. propos*, m. *résolution, intention*, f. 2. *propos, sujet*, m. 3. *motif*, m. *cause, raison*, f. միտք. դիտաւորութիւն. նպատակ. 2. կէտ. իրք. նիւթ. կէտ նպատակի. 3. պատճառ. Նեղն. գործ. գործողութիւն. Հանգոյն. 2. Խօսք. 3. Հետդ. A —, *à propos*. ըստ պատշաճի. ի գէպ. պատշաճութեամբ. ի հակ. Եղբայրնե՛ր. ոչ. գործ. Վերին՝ խոհեմ.

Propositúra, *sf. prévôté*, f. պարտ. պաշտօն. յանձնարարութիւն. գործ. երդումնի՛ութիւն. վերապրելի՛. տալ՝ ընկերութիւն.

Proposizióne, *sf. proposition*, f. 4. *résolution, délibération*, f. 5. *maxime*, f. *axiome*, m. առաջարկ իրք. յանձնարարութիւն. համաձայնութիւն. յանդիմանութիւն. նիւթ. կէտ. առաջի եղեալ իրք. 2. յանձնարարութիւն. բանք. խօսք. 3. խնդիր. իրք. գրուած. 4. յանձնարարութիւն. գիտութիւն. միտք. կարգ. 5. սիրգեն. առաջք. առակ. կանոն. օրէ. Հարուստ. Գործի՛. Հանդարտ. 2. Հեզ. Խոնարհ. 3. տէր. Հրամանատար. Հրամանատար. միտք. գիտութիւն. 4. իրք. նիւթ. կէտ. առաջի եղեալ իրք. գալ՝ ապրելի՛. գործի՛. Նեղն. գործ. գիւղ. 4. Հարուստ.

Propreso, *sm. circuit*, m. շրջագայ. տարի.

Propretóre, *sm. propréteur*, m. փոխանակ դատաւորի. Հանգ Հեղինակ.

Propriaménte, *av. précisément, proprement.* Հշդութեամբ. Հշդութեամբ. անշնականութեամբ. բուն. * սեփականե՛. * յատկապես. Հանգոյն. ապեր. իրենի. Հանգոյն. Հանգոյն. Հանգոյն. Հանգոյն. Հանգոյն. Հանգոյն.

Propriétà, *sf. propriété*, f. 3. *avantage*, m. անշնականութեամբ. անշնական պարտք. զօրութեան. առանձին իրք. բնութեան. յանկարծութեան. * յատկութեան. 2. անբաժանութեան. անշնականութեան. ինչք. առաջադրանք. 3. օգուտ. չափ. ապ. Հանգոյն. Հանգոյն. Հանգոյն. Հանգոյն. 2. Հանգոյն. Հանգոյն. 3. Հանգոյն.

Proprietário, *sm. propriétaire*, m. տէր. առաջին. բնութեան. Հանգոյն.

Próprio, *sm. propriété*, f. *le propre.* առանձին իրք. բուն. Հշդութիւն. անշնական պարտական. անշնականութեան. 2. անբաժանութեան. առաջադրանք. Հանգոյն. Հանգոյն. 2. Հանգոյն. Հանգոյն.

— a, *a. propre.* 3. *convenable.* 4. *même.* անշնական. առանձին. բուն. Հշդութիւն. * յատուկ. 2. իր. քո. անձին. իմ. 3. բարեական. պատշաճ. չափ. պատշաճական. գիտող. 4. ինքն. ինքն իսկ. ինքն իսկ գլխո՛ն. Հանգոյն. Հանգոյն. Հանգոյն. 2. Հանգոյն. Հանգոյն. 3. Հանգոյն. Հանգոյն. 4. Հանգոյն. Հանգոյն.

— *av. proprement.* 2. *en particulier, principalement.* անշնական. Հշդութիւն պարտական. Հշդութեան. բուն. անշնականութեամբ. * յատկապես. 2. առանձնապես. առանձինն. * գերազանցապար. Հանգոյն Հանգոյն. ոչ. Հանգոյն. Հանգոյն. Հանգոյն. Հանգոյն.

Propugnácolo, *sm. boulevard, rempart*, m. պատնէշ. պատնէշ. մատնոց. մատնաձեռ. Հանգոյն. պատնէշ.

Propugnáre, *va. défendre, soutenir.* պատպանել. անմատնացանել. պատպանել. զօրանալ. ոտք ոտքի.

Propugnatóre, *sm. défenseur*, m. պատպանող. պատպան. զօրապահ. ոտք. ի յանձնառու.

Propugnazióne, *sf. défense*, f. պատպանութիւն. զօրապահ. ոտք. ի յանձնառու.

Propulsáre, *va. repousser.* վանել. մերժել. զսէմել. Հանգոյն. Հանգոյն Հանգոյն.

Proquójo, *sm. troupeau de gros bétail*, m. անդեայ. նախիր. Հանգոյն. Հանգոյն. Հանգոյն. Հանգոյն.

Próra, *sf. proue*, f. 2. *navire, vaisseau*, m. *barque*, f. առաջք. յատկապէս նաւին. 2. նաւ. Լիպտեր նաւ Լիպտեր. 2. Լիպտ.

Prorito, *v.* Prurito.

Próroga, *v.* Prorogazione.

Prorogáre, *va. proroger.* յապատել. հալել. յետկարել. * ուշացընել. Հանգոյն. Լիպտեր. Լիպտեր Լիպտեր. Հանգոյն Հանգոյն.

Prorogativa, *sf. arrogance*, f. գոռոզութիւն. ժպրշուեմութիւն. Հանգոյն Հանգոյն. Հանգոյն.

Prorogazióne, *sf. prorogation, remise*, f. *délai*, m. յապատութիւն. յապատութեան. յետկարեալ. յետկարեալ. Հանգոյն. Հանգոյն. Հանգոյն. Հանգոյն.

Prorómpere, *vn. sortir avec violence, éclater.* ի գարշ յարձակել. ելանել սաստկութեամբ. արագ գիմել բռնաբար. Հանգոյն Հանգոյն. Հանգոյն Հանգոյն. Հանգոյն Հանգոյն.

Prósa, *sf. prose*, f. արձակ խօսք. գիր. Հետեւակ բան. Նեղ. Հանգոյն Հանգոյն.

Prosáico, a, *a. prosaïque.* արձակ. Հետեւակ բանից (շրջան). Նման արձակ խօսից. Նեղ.

Prosaísmo, *sm. manière prosaïque*, f. առանձին կերպարանք. պարսան Հետեւակ բանից. Նմանութիւն արձակ խօսից. Նեղ Հանգոյն. Հանգոյն.

Prosápia, *sf. lignée, race, famille*, f. տոհմ. ազգատոհմ. ազգ. զարմ. ոչ ոք. Նեղ. Հանգոյն. Նեղ Հանգոյն.

Prosáre, *va. écrire en prose. 2. railler, persifler.* առնել Հետեւակ բանս. գրել արձակ խօսս. 2. Նոյնս առնել. պարսել. Նեղ Հանգոյն Հանգոյն. 2. Հանգոյն Հանգոյն.

Prosástico, *v.* Prosaico.

Prosatóre, *sm. prosateur*, m. Հետեւակ բանից գործարիչ. Նեղ Հանգոյն Հանգոյն.

Proscénio, *sm. avant-scene*, f. տեղի դատաստանից (ի ներքոյ). Հանգոյն Հանգոյն Հանգոյն Հանգոյն.

Prosciogliere, *va. absoudre. 2. délivrer. ար-*

Տակել ի մեջտ. Թողուլ զմեզս. 2. արձակել. ազատել. լուծանել. Ներումն հնել. 2. Լքուլել. Ջնջուլ.

Prosciuglimento, *sm.* absolution, f. 2. délivrance, f. արձակումն ի մեջտ. 2. արձակութիւն. արձակարար. Հաղիւերին. 2. Լքուլեցն. Ջնջութիւն.

Prosciolto, a, *a.* absous, te. 2. libre. արձակեալ ի մեջտ. 2. Լուծեալ. ազատեալ. արձակեալ. Ներումն ընդ մեզս. 2. Լքուլեալ. Ջնջուլ.

Giorni prosciolti, *jours ouvrables.* աւր գործոյ. աւր արդիւ. ՚ բանի որ. իւ Ներ.

Prosciorre, *v.* Prosciogliere.

Prosciugare, *va.* sécher, dessécher. ցամաքեցուցանել. Ջնջուլ.

Prosciutto, *sm.* jambon, m. ապուխտ խոզերի. ջնջուլ. ոտ-ջնջուլ.

Prescritto, *sm.* proscrit, exilé, m. տապալեալ. վտարեալ. արտաքսեալ. ի-բլիան.

Prescrivere, *va.* proscrire, exiler, bannir. 2. éloigner, chasser. տապալել առեալ. յարտաքս առեալ. վտարել. արտաքսել. քան աշխարհ հանել. 2. մերժել. հեռացնել. վերացուցանել. ի-բլիան. Ներել. Ներել. 2. Ի-ջնջուլ. Ի-ջնջուլ.

Prescrizione, *sf.* proscription, f. exil, m. տապալումն. արտաքս. ի-բլիանութիւն. Ներել.

Proseggiare, *va.* écrire en prose. յարձակել զեղանակ բանս. արձակ խօսս գրել. Ներ Ներելել.

Proseguimento, *sm.* suite, continuation, reprise, f. յառաջ վարել. մնացուցանել. Հանապարհորդելել. Ի-ջել Ի-ջնջուլ. Ի-ջնջուլ.

Proseguire, *va.* poursuivre, continuer. 2. Proseguitare, *reprendre.* յառաջ վարել. մնացուցանել. Հանապարհորդել. ցանդրդել. * շարունակել. 2. վերսին ձեռն արկանել. Ի-ջել Ի-ջնջուլ. Ի-ջնջուլ. Ի-ջնջուլ. Ի-ջնջուլ. Ի-ջնջուլ. Ի-ջնջուլ. 2. Ի-ջնջուլ. Ի-ջնջուլ.

Proselito, *sm.* proselyte, m. ել. Ի-ջնջուլ. (Հրեից). 2. Դարձուածն Հարաքացման (քրիստոնէութեան). 3. ազակեր. արքանեակ. որ գնաւ երթ ալ. Ի-ջնջուլ. 2. Ի-ջնջուլ. 3. Ի-ջնջուլ.

Prosetta, *sf.* petite prose, f. Հանուած բան Ի-ջնջուլ. Ներ Ի-ջնջուլ.

Prosipoetico, a, *a.* mêlé de prose et de vers. յաւիղ եւ Ի-ջնջուլ (բան). Ի-ջնջուլ — Ներ.

Prosista, *v.* Prosatore.

Prosodia, *sf.* prosodie, f. Ներ Ի-ջնջուլ. * առոգանութիւն. ոգուց.

Prosone, *sm.* celui qui s'écoute parler. որ յամր խոսի եւ Ի-ջնջուլ. Ի-ջնջուլ. Ի-ջնջուլ. Ի-ջնջուլ. Ի-ջնջուլ. Ի-ջնջուլ. Ի-ջնջուլ.

Prosontuoso, *v.* Presuntuoso.

Prosopopea, *sf.* prosopopée, f. 2. ostentation, *arrogance*, f. գիտութիւն առնել. * դիմանութիւն. 2. պերճանութիւն. Ճոխանութիւն. ամբարշաւանութիւն. գոռոգութիւն. Ի-ջնջուլ. 2. Ի-ջնջուլ. Ի-ջնջուլ. Ի-ջնջուլ.

Prospera, *sf.* banc, m. աթոռ (գառաց եկեղեցւոյ). ոտնոց.

Prosperamente, *av.* heureusement. յաջողապէսաւոր. Ի-ջնջուլ. Ի-ջնջուլ.

Prosperare, *va.* faire prospérer. յաջողել. ուզղել. օգնել. Ի-ջնջուլ. — *vn.* prospérer, être heureux. յաջողիլ երջանիկ լինել. Ի-ջնջուլ Ի-ջնջուլ.

Prosperazione, *sf.* prospérité, f. յաջողութիւն. յաջողասած. Ի-ջնջուլ. Ի-ջնջուլ.

Prosperevole, *v.* Prosperoso.

Prosperità, *sf.* prospérité, f. 2. embonpoint, m. vigueur, f. յաջողութիւն. բարեկեցութիւն. 2. առողջութիւն. զօրաւոր պատան. գիրութիւն. Ի-ջնջուլ. Ի-ջնջուլ. Ի-ջնջուլ. Ի-ջնջուլ. 2. Ի-ջնջուլ. Ի-ջնջուլ. Ի-ջնջուլ.

Próspero, a, *a.* prospère, heureux, se. 2. favorable, propice. աջող. յաջողեալ. երջանիկ. բարեկեցիկ. 2. յաջողակ. Ի-ջնջուլ. Ի-ջնջուլ. Ի-ջնջուլ. 2. Ի-ջնջուլ. Ի-ջնջուլ. Ի-ջնջուլ. 3. robuste, bien portant, e. յաջողակ. երջանիկ. բարեսաւոր. 2. յաջողակ. 3. զօրաւոր պատանաւոր. առոյգ. զօրաւոր. Ի-ջնջուլ. Ի-ջնջուլ. 2. Ի-ջնջուլ. Ի-ջնջուլ. 3. Ի-ջնջուլ. Ի-ջնջուլ.

Prospettare, *va.* regarder de loin et en droiture. յառաջ Տեսել. Ի-ջնջուլ զաչս ուղիղ ի Տանդիպոյ. ի Տեսասան վայրագ. — ընծայել տեղւոյն Նայր խոհ դրծոց.

Prospettiva, *sf.* perspective, f. Ի-ջնջուլ. մատեան. Տարաբարձութիւն Ի-ջնջուլ. * ընդօրինակութիւն. 2. Տեղբանական Ի-ջնջուլ. ի Տանդիպոյ Ի-ջնջուլ. Ի-ջնջուլ. Ի-ջնջուլ. 3. տեսիլ. Տայեցուածք (գաւառաց. գաւառաց). Ի-ջնջուլ. Ի-ջնջուլ. 2. Ի-ջնջուլ. Ի-ջնջուլ. 3. Ի-ջնջուլ. Ի-ջնջուլ.

Prospettivista, *sm.* peintre de perspectives, m. Ի-ջնջուլ. * ընդօրինակիչ. Ի-ջնջուլ. Ի-ջնջուլ.

Prospettivo, a, *a.* perspectif, ve. երեւեալ ի բաց. կացեալ ի Տանդիպոյ. Ի-ջնջուլ. — *sm.* v. Prospettivista.

Prospetto, *sm.* vue, f. aspect, m. տեսիլ. կերպարանք. Ներ. Ի-ջնջուլ.

Prossimamente, *av.* dernièrement, il y a peu, prochainement. Ներոյ ի մեզոյ. արդեւս. Ի-ջնջուլ Ի-ջնջուլ.

Prossimano, a, *a.* contigu, e. 2. parent, e. մեւս. կից. մեւսասոր. մերձասոր. 2. ազգական. մերձասոր. Ի-ջնջուլ. Ի-ջնջուլ. 2. Ի-ջնջուլ.

Prossimanza, *sf.* proximité, contiguité, f.

Prossimità, *sf.* 2. alliance, parenté, f. Ի-ջնջուլ. մատեան. մերձասոր. 2. ազգականութիւն. մերձասոր. Ի-ջնջուլ. Ի-ջնջուլ. 2. Ի-ջնջուլ.

Prossimo, *sm.* prochain, m. մերձասոր. մերձասոր. այլ. ընդեր. ընդ ոմեզնե. Ի-ջնջուլ. — a, a. voisin, prochain, e. 2. proche, parent, allié, e. մեւսասոր. մերձասոր. գոյգի.

2. ապրանքի. մաքսատ. եռքը. ին գնդ. 2. Խըստ։

Prostendere, va. étendre à terre. տարածանել. տիրել. Ձգել. տարածոց արկանել. Խոյանել. պրծել։

Prostendersi, vp. se prosterner. 2. s'étendre. տարածանել. անկանել ի գետին, առնառ ուրաք. Ի տարել. 2. Ձգուել. 3. Ձգել. լայնել, երկայնել (գրաւս). եռքե պրծելով. պրծելու ոհ. Ըրե. գնդանոց. 2 Ըրելըե. 3. (Խօսելս) ապրհնել։

Prosternare, v. Prosternere.

Prosternarsi, vp. être consterné. 2. se prosterner. պառակել լինել. զարհուրել. լրանել. 2. ի գետին անկանել. եռք գցելոց. Խոնարհ գնալ. Ընդրկանք. 2. եռքե գնգանոց։

Prosternazione, sf. abattement, m. պառակելութիւն. լրումն. ապրհնելութիւն. վշառութիւն. եռքգնոց. Խոնարհ գնալ. ընդրկանք։

Prostérnere, va. jeter à terre, abattre, renverser. առաւուտ արկանել. առաւուտապրել. ապառակել. կործանել. եռքնգնգ. եռքե գցել։

Prosternersi, vp. se prosterner. 2. fig. s'étendre dans un discours. կործանի անկանել. խոնարհել. անկեալ թնալ. երկիր պառնել. 2. Ձգել. լերկրել. գրանց. պրծելու ոհ. Ինոչ ոհ. 2. (Խօսելս) ապրհնել։

Prosteso, a, a. renversé, e. 2. prosterné, e. կործանեալ. տապալեալ. 2. անկեալ. թնալեալ. խոնարհեալ. Եռքնգնգ. ոհ. պրծելու ոհ. 2. պրծելու ոհ։

Prostituire, va. prostituer. 2. avilir. տալ ի պղծութիւն. մատնել ի պղծութիւն. 2. անարգել. գձձել. ընտանի կնիկ. ոգնել. բան ապրհնելու վերա. 2. ապրհնել. ոհ եռքե ընե կնիկ։

Prostituzione, sf. prostitution, f. 2. avilissement, m. պղծութիւն. պղծութիւն. 2. անարգութիւն. գձձութիւն. ընտանի ընե ապրհնելու. 2. ապրհնել. ընե կնիկ։

Prostrare, va. jeter à terre, 2. avilir. առաւուտ արկանել. յերկիր կործանել. առապարել. 2. անարգել. գձձել. եռքե ոհ. ընտրելոց. Եռքնգնգ. 2. ապրհնելոց։

Prostrarsi, vp. se prosterner. անկանել. ի մաւթել. խոնարհիլ. եռքե ոհ. ոհ. ընտրելոց ծունկնոնոց։

Prostrazione, sf. prostration, f. abattement, m. faiblesse, f. 2. prosternation, f. 3. démolition, f. renversement, m. լրումն. վշառութիւն. պառակելութիւն. 2. գետնառաքութիւն. երկրպագութիւն. 3. կործանութիւն. անկումն. ապրհնելոցնե. ոհ. ընտրելոց. Եռքնգնգ. ոհ. ընտրելոց. 2. Եռքե ոհ. ընտրելոց. Եռքնգնգ. ոհ. 3. Եռքնգնգ. Եռքնգնգ։

Prosumere, r. Presumere.

Prosútto, sm. jambon, m. ապրհնել խոզինի. ոհ. ոհ. ոհ. ոհ։

Protagonista, sm. protagoniste, m. յառաջագոյ. յառաջամարտի (ի ներառեալ. ի ներկայս). (Ներկայս. Խոսելոց) ես. գալ տեղ։

Protéggere, va. protéger. պաշտպանել. պատպարել. Հովանի լինել. Եռքոհնե. ոհ. ընտրելոց. Եռքնգնգ. ոհ. ընտրելոց։

Protendere, va. étendre. տարածանել. Ձգել. Ձգանել. Ըրելոց. Խոյանել։

Protendersi, vp. s'étendre. 2. s'allonger, s'étendre en s'éveillant. Ձգել. երկայնել. 2. քաշքշանել. Ձգանել. պարագաւորել. Խոյանել. ոհ. ընտրելոց. 2. Ըրելըե։

Protervamente, av. insolemment. 2. opiniâtrement. լրտրելով. Ժպրհնելով. անպատկառ. 2. յամառութեամբ. պրտնելոց. պ.ոհ. ընտրելոց. 2. Խոս ես։

Protervia, sf. insolence, arrogance, f. 2. Protervità, opiniâtreté, f. լրտրելութիւն. յամառգործութիւն. Ժպրհնելութիւն. գոռոզութիւն. վխտութիւն. 2. յամառութիւն. Հնամառութիւն. պրտնելոցնե. ոհ. ընտրելոցնե. պ.ոհ. ընտրելոցնե. 2. Խոս։

Protervo, a, a. arrogant, e. 2. opiniâtre. լիրթ. Ժպրհ. վխտ. սաստիկ. 2. յամառ. յամառոտ. պ.ոհ. Հաւրտոր. 2. Խոսեց։

Protesta, sf. protestation, f. 2. promesse, f. վկայութիւն. պատուիրանք. 2. խոստում. Ձեռնադրութիւն. Ձեռնադրութիւն. 2. խոստումն. Ըրելոց. ոհ. եռքե. Խնդրելոց. Խոս. 2. Ըրելոց. Հաւ։

Protestante, sm. protestant, m. յամառոտ վկայող. 2. բողոքական. վկայող. 2. Ձեռնադրող. Ըրելոց Խոսեց. 2. Ըրելոցնե։

Protestantismo, sm. protestantisme, m. բողոքականութիւն. վկայողութիւն. 2. Ձեռնադրութիւն. Ըրելոցնե։

Protestare, va. protester. 4. présager, annoncer. գոռոզել. վկայել. խոստովանել. Հաստատել. 2. բողոքել. ընդդէմ. դիմապատ լինել. յայտ առնել, վկայութիւն դնել. Ի չշրջանակի. Հաստատ յառնել. 3. Ձեռնադրել. չշրջանակութիւնե (Ի ներկայ փոխոհնել. պրտնելոցնե). գոռոզել. յայտ առնել (Ի ոհ. ես է պատ). 4. ապ առնել. ի գալոյ լինել. Ձեռնադրել. Ըրելոց Խոսեց. ոհ. Խոս Հաւրտոր. Ըրելոց Խոսեց. 2. ոհ. ոհ Խոսեց. Խոսեցնե Ըրելոց. ոհ. ոհ. 3. Ըրելոց Ձեռնադրելոց. ոհ. ոհ. ոհ. 4. Ըրելոց Հաւրտոր. ոհ. Խոսեց։

Protestazione, r. Protestagione.

Protesto, sm. protêt, m. 2. prétexte, m. excuse, f. գոռոզութիւն (վամառոտ). Ձեռնադրանի չշրջանակութիւնե (Ի ներկայ փոխոհնել. պրտնելոցնե). 2. պատրուակ. առապատ. քարտեր. պատճառաբեր. Ձեռնադրելոց Ձեռնադրելոցնե ոհ. Ըրելոց Խոսեց. 2. Ըրելոց. ոհ. ոհ. 3. ոհ. Protesta.

Protettorale, a. de protecteur. պաշտպանի. պաշտպանական. Հովանիքին։

Protettorato, sm. protection, défense, f. պաշտպանութիւն. Հոգատարութիւն, պաշտպան պաշտպանի. Հովանիքին։

Protettore, trice, s. protecteur, trice. պաշտպան. պատապարան պաշտպան. Հովանիքին։

Protezione, sf. protection, f. appui, soutien, m. պաշտպանութիւն. պաշտպանութիւն. Հովանի. Հովանիքին. պաշտպան։

Próto, sm. le premier des artistes, le plus

habile, m. 2. (t. di stam.) *prote*, m. պրուֆ-ապահ. յառաջապահ, նպատապահ ա-բանաւոր-ապետ. 2. *nostromo*, փերա-գու. գրաշխոդիին. գլ. ի-ն-ե- ---ին գլ-ը. 2. գլ-ո-ին-ի ն-ը-ը-ը.

Protocanónico, *a. protocanonique.* առա-ջնականն (գիրք առաջնագրուել մասերին). ի-ն-ի-ն ե-ի-ի-ն ա-յ-ը (գիր-ի ի-ա-ի-ն ե-ի-ը-ը).

Protocóllo, *sm. protocole*, m. արձանագիր. գրագրերին. մասեան (կապակց ար գրերը գրելու գրչին. -ին-ի. ա-ա ա-ե-ի-ը-ի. ա-ի-ն-ի. ի-ն-ի-ն ա-ե-ի-ը-ի.

Protodidascalo, *sm. premier maître*, m. ա-ա-ի-ի վարդապետ. գլ. ---ին.

Protoflamine, *sm. premier flamine*, m. քրմ-պետ Հռոմեացւոց. ի-ն-ը-ը-ի գլ. ե-ա-ի-ի-ն.

Protomártire, *sm. premier martyr*, m. նա-խավկայ. առաջին մարտիրոս. ի-ը ե-ի-ա.

Protomédico, *sm. premier médecin*, m. բժշկապետ. ա-ե-ի-ի գլ-ը.

Protonotário, *sm. protonotaire*, m. առա-ջնադիր. գրագրապետ. ա-ի-ն-ի ա-ե-ի-ի-ն.

Protoplaste, *sm. premier créateur*, m. ա-բարչապետ. ի-ը ե-ա-ն.

Protoplasto, *sm. protoplaste*, m. նախա-ստեղծ. ի-ը ե-ի-ը-ի.

Prototípo, *sm. modele, prototype*, m. նա-խանձար. առաջին օրինակ, տիպար. կատա-պար. ի-ը ե-ը-ի-ե- ---ը. ի-ը-ը-ը.

— *a, a. original*, e. սկզբնական. բուն. առաջին. նախանձար. ---ը. ---ի.

Protráere,)*ra. tirer, allonger*. 2. *tracer des*

Protrárre,)*figures, tirer des lignes.* երկա-ձել. ձգել. 2. նկարել. գրագիլ (գիծս ձեւս). ---ը-ի-ի-ն. 2. ը-ը-ը-ի. ե-ի-ի-ի.

Protrazióne, *sf. action de tirer (des lignes)*, f. ձգելը. գրագիլը (գիծս). ե-ի-ի. ը-ը-ը-ը.

Próva, *sf. épreuve, expérience*, f. *essai*, m. 2. *témoignage*, m. 3. *témoin*, m 4. *dispute*, f. 5. *vaillantise, promesse*, f. 6. *preuve*, f. 7. *répétition*, f. փորձ. Հանգիստ. Տալակ. 2. վկայութիւն. Նշանակ. Հանգուցավկայութիւն. պատճառք. յանդիմանութիւն. * պատուոյ. 3. վկայ. 4. մրցութիւն. Հակառակութիւն. կռիւ. 5. քաջալերութիւն. արիւնութիւն. 6. փորձ (Հաշուի). 7. կրկնած (երաժշտ.). ի-ի-ի-ի-ի-ի. 2. ի-ի-ի- ի-ի-ը-ի-ի-ի. ի-ի-ի. 3. ը-ի-ի. 4. ի-ի-ի-ի-ի-ի. ի-ը-ը-ը. ի-ի-ի. 5. ի-ի-ի-ի-ի. ի-ի-ի-ի-ի-ը-ի. ի-ի-ի. 6. (ի-ի-ի-ի) ի-ի-ի. ի-ի-ի-ի. 7. ի-ի ի-ի-ի ի-ը-ը-ի ի-ի-ի-ը-ի-ի. ի-ի-ի.

Far —, *reussir, prendre racine*. 2. *prouver*. 3. *venir bien, produire son effet*. 4. *prouver, produire des pieces justificatives*. յա-ջոդել. ձգել. բաւականել. արմատանալ. 2. փորձել. գործ առնել. 3. յաջոդել. ազ-դել. զօրել. գործել. 4. յանդիմանել. ցու-ցանել ի գաւառաւորի. ի-ը-ի ի-ի-ի-ի. ի-ի-ի-ի-ի. ի-ի-ի-ի. 2. ի-ի-ի-ի-ի-ի. ի-ի-ի-ի-ի. 3. ի-ի-ի-ի ի-ի-ի-ի. 4. (ի-ի-ի-ի-ի-ի) ի-ի-ի-ի-ի-ի.

A tutta —, *autant que possible*. ըստ կարի-ս ամենայնի. ի-ի-ի ի-ի-ի-ի ի-ի-ի-ի. ի-ի ի-ի-ի ի-ի.

In —, *exprès, à dessein*. կամաւ. խորհր-դով. գիտի-ի-ի-ի. ի-ի-ի-ի-ի. ի-ի-ի-ի-ի-ի-ի.

Provábile, ecc. *v.* Probabile, ecc.

Provagióne, *sf. épreuve*, f. *essai*, m. 2.

Provamento, *sm.*)*preuve*, f. *témoignage*, m. փորձ. Հաստատ. Ջատակ. 2. յանդիմանու-թիւն. բանադատիչն. Հանդէս. պատճառք. Նշան. վկայութիւն. ի-ի-ի-ի-ի. 2. ի-ի-ի-ի-ի. ի-ի-ի-ի-ի. ի-ի-ի-ի-ի. ի-ի-ի-ի-ի. 2. ի-ի-ի-ի. ի-ի-ի. ի-ի-ի.

Provano, a, *a. obstiné*, e. յամառ. ի-ի-ի-ի.

Provare, *va. prouver. 2. essayer.* ցուցանել. Հաստատել. յանդիմանել. 2. փորձել. գործ առնել. գ)նդրկ ունակել. ի-ի-ի-ի. 2. ի-ի-ի. ի-ի-ի-ի. ի-ի-ի-ի-ի-ի. ի-ի-ի-ի-ի-ի.

—*vn. croitre, venir bien.* բաւականել. անել. արմնել. ---ի-ի. ի-ի-ի-ի. ի-ի-ի-ի-ի.

Provársi, *vp. se battre, s'essayer.* գ)նի ունել. փորձել. գործն առնել. ի ձեռն գնել. ի-ի-ի-ի ի-ի-ի-ի. ի-ի-ի-ի-ի-ի.

Provatúra, *sf. fromage de vache*, m. պանիր կովա-. ի-ի ի-ի-ի-ի.

Provazióne, *v.* Provagióne.

Provecciársi, *vp. profiter de qc.* շահել. օգ-ուել. ի-ի-ի ի-ի-ի-ի. ի-ի-ի-ի-ի.

Proveccio, *sm. profit*, m. շահ. օգուտ. օգ-ատիճան. ի-ի-ի.

Provedenza, *v.* Providenza.

Provedére, ecc. *v.* Provvedere.

Provegnente, *a. provenant*, e. ելեալ. բա-ւական. բաւեալ. անելեալ. ---ին. ի-ի-ի-ի. ի-ի-ի-ի ի-ի-ի.

Provenienza, *sf. dérivation*, f. ծագումն. բխումն. ---ը. ի-ի-ի ի-ի-ի. ի-ի-ի-ի.

Proveniménto, *sm. événement, succès*, m. դէպք. դիպուած. անդ-պատահար. ելք. վախ. Հաճոյ. ի-ի-ի. ի-ի-ի-ի-ի.

Provenire, *vn. provenir, résulter. 2. croître, venir bien.* ելանել. ծագել. բխել. 2. անել. բաւանել. ---ը օ-ի-ն ի-ի-ի ի-ի-ի-ի. ի-ի-ի-ի. 2. ի-ի-ի. ի-ի-ի-ի-ի.

Provento, *sm. revenu, profit*, m. *rente*, f. շահ. բեր. տուգր. Հաս. ի-ի-ի. ի-ի-ի. ի-ի-ի. ի-ի-ի.

Proverbiále, *a. proverbial*, e. առակական. ի-ի-ի.

Proverbialménte, *av. proverbialement.* առա-կաս. առակագոյ. օրինակաս. Նմանութիւնս ի ասի. ի-ի-ի ի-ի. ի-ի-ի. ի-ի-ի.

Proverbiáre, *va. reprimander.* Թ)նդանել. կշտամբել. ի-ի-ի-ի-ի. ---ը-ը-ի-ի.

Proverbiársi, *vp. se railler, en venir aux gros mots.* Թ)նդանութ գնել. միմեանց. Նա-խատել. զմիմեան. ի-ի ի-ի-ի ի-ի-ի-ի. ի-ի-ի-ի-ի. ի-ի-ի-ի-ի-ի-ի.

Proverbio, *sm. proverbe*, m. 2. *injure*, f. *outrage*, m. առակ. առակական բան. 2. Թ)նդանութիւն. Նախատինք. ի-ի-ի. ---ը-ը-ի-ի ի-ը-ի ի-ի. 2. ի-ի-ի. ի-ը-ը-ի-ի.

Proverbiosamente, *av. avec dépit. exaspération.* բարկալ ի ամի. Թ)նդանութեամբ. ի-ի-ի ի-ի. ը-ը-ը-ի-ի-ի. ի-ի-ի ի-ի.

Proverbióso, a, *a. de proverbe, plein de proverbes. 2. injurieux, se. piquant*, e. առակական. առակաւոր. 2. Թ)նդանութեամբ. Թ)նդանութիւն. կսկծիչ. ի-ի-ի. 2. ի-ի-ի-ի. ի-ի-ի ի-ի-ի (ի-ի-ի).

Proverbista, *sm. qui fait des recueils de proverbes*, m. 2. *qui fait un grand usage des proverbes*, m. առակագիր · ժողովիչ առակաց · 2· առակախօս· առակախաչ· գեղեցկաբան· գեղեցկախօս· գեղեցկաբանել· առակաբան· առակագէտ· առակաբանութիւն· առակագիտութիւն· առակաբանական· առակագիտական· առակաբանել· առակագիտել· առակաբանելի· առակագիտելի· առակաբանելութիւն· առակագիտելութիւն· առակաբանելի· առակագիտելի· առակաբանելութիւն· առակագիտելութիւն·

Provetto, a, *fort âge, e. avancé en âge. 2. transporté, e.* հրեաւուրց· բազմամեայ· յետնամեայ· 2· ասրեալ· անեալ· Խ-ԼԼԸ· Խ-ԼԼԸՕՆ· ԽՒՐՆԻՆ· ԱՒՐ· 2· ԼԵՐԻՒՐՏԻՒՆ·

Provianda, *sf. vivres*, m. pl. պաշար· պաշարք· պահպան·

Providamente, *av. avec soin, soigneusement.* հոգաբարձութեամբ· խնամով· զգուշութեամբ· զգուշութեամբ ԼԼԸ· ԽՒՐՆԻՆ Խ-ԼՈՒՆ·

Providença, *sf. providence*, f. 2. *prevoyance*, f. տնօրինութիւն· խնամակալութիւն (Աստուծոյ)· նախախնամութիւն· 2· յառաջատեսութիւն· յառաջգիտութիւն· կանխագիտութիւն· 3· հոգաբարձութիւն· խնամակալութիւն· գործոյ· խնամք· զգուշութիւն· պահպանութիւն· ճարք· ճար· ՀՈՒՐՔ· ԽՒՐՔԻՆ ԼՐԱՆԼԸ· 2· ԱՆԼԸ ԼԵՐՔԻՆ· ճարքն· ՀՈՒՐՔԻՆ· 3· ԽՆԱՄՔԻՒ· ԽՆԱՄՈՒ· ՀՈՒՐՔԻՆ ԼԵՐՔԻՆ· ԽՆԱՄՔԻՆ· ԴՈՒՐԵՐԻ·

Provido, a, *a. prévoyant, prudent, avisé, e.* յառաջատես· յառաջգիտող· խնամակալ· հոգաբարձ· զգաստ· զգոյշ· ՀՈՒՐՆԱՒՈՐ ԱՒԼԻՆԱՒՈՐ· ԽՆԱՄՈՒՈՐ· ԱՒՐՔ ԼԵՈՂ· ԱՒՐՔԱՒՈՐ·

Provinca, *sf. pervenche*, f. ցօղխոտաթեթ· ագի խաղոց· ագի տունկ ոմանց·

Provincia, *sf. province*, f. նահանգ· աշխարհ· գաւառ· երկիր· ԽՆԼԻՆ· ՀԱՐՆԱՒՈՒԹԻՒՆ· ԽՈՐՆ· ՀԱՒԱՏԱՔԻՒՆ·

Provincialato, *sm. provincialat*, m. գաւառապետութիւն· մանաւանդ գաւառապետութեան· պիր ԽՆԼԻՆ ՀՆՈՒՐՈՒՐԵՑՔՆ ՆՈՒՐԸ ԼԸՆԸ·

Provinciale, *a. provincial, e.* գաւառական· գաւառի· ԽՆԼԻՆ· ՆՒՄԻՆ·

— *sm. provincial*, m. գաւառական· բնակիչ գաւառի· 2· գաւառապետ (Աստուծոյ· ԽՆԼԻՆԼԸ· պիր պիրք ԽՆԼԻՆ· 2· ԽՆԼԻՆ ՆՈՒՐԸ· պիր ԽՆԼԻՆ ԲՈՒՆՈՒՆԼԸՆ ՊՐԸ·

Provisione, *v.* Provvisione.

Provocamento, *sm. provocation*, f. գրգռանք· գրգռութիւն· ՀՆՈՒՐԸ· ՀՒՆ· ԽՐՈՒՆԼԸ· ԲՈՒՆԼԸ·

Provocare, *va. provoquer.* գրգռել· գրգել· նպտ ապ· յառաջ կոչել· յոդիսառոյց լծանել· ՀՆՈՒՐՈՒՆԼ· ԽՆԱՆ ԼՒՆԼԸ· ՀՒՆ ԼԵՐԼԸ· ԽՆԱՆՈՒՐՈՒՆԼ· ՀԱՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼ ԻՆՔԱՆ·

Provocativo, a, *a. provocatif, ve.* գրգռական· յուզիչ· գրգռիչ (ախղ)· ՀՆՈՒՐՉԱԿԱՆ· ԲՈՒՆԼԸ ԼՒՆՂԻ (ԽՍՏ)·

Provocatóre, *sm. qui provoque*, m. գրգռիչ· գրգիչ· յուզիչ· ՀՆՈՒՐՈՒՆ· ՀԱՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼ ԻՆՔԱՆ· ՀՆՈՒՐՈՒՆ·

Provocazióne, *sf. provocation*, f. գրգռութիւն· հրապոյրք· ՀՆՈՒՐՈՒՆ· ԲՈՒՆԼԸ· ԳՈՒԼԵՒ· ՀԱՅՈՒՆ ՀՆՈՒՐՈՒՆ·

Provvedénza, *v.* Providénza.

Provvedére, *va. prévoir. 2. pourvoir, garnir, fournir. 3. pourvoir, remédier. 4. observer, regarder. 5. satisfaire, récompenser. 6. pourvoir, donner ordre, mettre en ordre.* յառաջագիտեմ· յառաջատես լինել· կանխաս գիտել· գիտել· 2· պատրաստել· ՀՈՒԳԱ· ՀԱՄԲԱՐՁԵԼ· յառաջատես լինել· ՀԱՄԱՐԵԼ· 3· գործոյն· ԽՆԱՄ տանել· ՀԱՄԱՐ ՀԱՅԵԼ· 4· գիտել· ՆԱՅԵԼ· ՀԱՅԵԼ· ԱՉ ՈՒՆԵԼ· 5· ՀԱՄՈՒԶԱՆԵԼ գԹՀՈՒԲԵՒՆ· ՀԱՆՁԵԼ· 6· ԱՐԴԵԼ· ԿԱՐԳԵԼ· ՀԱՄԱՍՏԵԼ· ԱՍՏՄԱՆԵԼ· ՅԵՂԻՆ ԼԵՐԵԼ· ՀԱՍՏԱՏԵԼ· 2· ՊԵՒՔ ԼԻՆԵԼ· ԲՈՒՐՄԱՆ· ՀՈՒՐՄԱՆԼԸ· ԼԻՆԵԼ· ԱՐՁԱԿ· ԱՐՁԱՆ· ԿԱՐԳ· ՀԱՄԱՍՏԱՆԵԼ· ԱՍՏՄԱՆԵԼ· ՅԵՂԻՆ ԼԵՐԵԼ· ՀՈՒՐՄԱՆԼԸ· 3· ՄԵԲ ԼԻՆԵԼ· ԿԱՐԳԱՒՈՐԵԼ· ԱՐՁԱԿԵԼ· ԱՐՁԱՆԱՒՈՐԵԼ· ՀԱՄԱՐԵԼ· ՀՈՒՐՄԱՆԼԸ· ԼԻՆԵԼ· ՀՈՒՐՄԱՆԼԸ· 4· ՀԱՆԳՍՏԱՆԵԼ· ԱՐՁԱԿԵԼ· ՀԱՄԱՐԵԼ· ՀՈՒՐՄԱՆԼԸ· ԼԻՆԵԼ· ՀՈՒՐՄԱՆԼԸ· 5· ՀԱՏՈՒՑԱՆԵԼ ԼԻՆԵԼ· ԴԱՐՁԵԼ ԼԻՆԵԼ· ՀԱՏՈՒՑԱՆԵԼ· 6· ՀԱՐՄԱՐ ՀՈՒՐՄԱՆ· ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼ· ՀՈՒՐՄԱՆԼԸ ԼԻՆԵԼ·

Provvedigióne, *sf. soin*, m. *prévoyance*, f.

Provvedimento, *sm. 12. providence*, f. խնամակալութիւն· հոգ· խնամք· գործոյք· հոգաբարձութիւն· 2· տնօրինութիւն· ՀՈՒՐՔ· ԽՆԱՄՔ· 3· ԽՆԱՄՈՒ· ՀՈՒՐՔԻՆ· ԽՆԱՄՈՒ· 2· ՀՈՒՐՔ·

Provveditorato, *sm.* } *charge de pourvoyeur*, f.

Provveditória, *sf.* } հոգաբարձութիւն· հոգաբարձութեան· խնամակալութեան· հոգաբարձութեան· տնտեսութիւն· ԼԻՆԵԼՈՒՆ ԼԻՆԵԼՈՒՆԼԸ·

Provveditóre, *sm. pourvoyeur, fournisseur*, m. տնտես· հոգաբարձու· հոգաբարձող· հոգաբարձութեան· տնտեսապար· հոգաբարձ· կացին· ԱԼԵՒԼԵՈՐ· ԳԼԽԱՒՈՐ ԴԱՐԼԸ· ՀՈՒՐՔԻՆ ԼԻՆԵԼՈՒՆ· ԽՆԱՄՈՒՈՐ·

Provveditamente, *av. prudemment.* խնամակալաբար· յառաջատես խորհրդով· զգուշութեամբ· տնտեսելի ձեւով· ԽՆԱՄՈՎ ԼԸ· ՀՈՒՐՔՈՎ·

Provveditto, a, *a. pourvu, e. 2. avisé, prudent, e. sage.* հոգաբարձ· պատրաստեալ· 2· յառաջատես· խնամաւոր· մտաբեր· զգոյշ· ՊԵՒՔ ԼԻՆԵԼ ԱՐՁԱԿԵԼ· ՀԱՐՄԱՐԵԼՈՒՆ· 2· ՊԵՒԼԸ· ՊՐՔ· ԴԱՐԴԻՒԼ·

Provvidamente, *v.* Providamente.

Provvidente, *a. prudent, e. qui prévoit.* յառաջատես· նայեցող· զգոյշ· ՀԱՒԱՏԱՐԿ· ԱԼԵՒ ԼԻՆԵԼ· ՊԵՒԼԸ· ԴԱՐԴԻՒԼ·

Provvidenza, } *v.* Providenza, Provido.

Provvido,

Provvigionáto, *v.* Provvisionato, ecc.

Provvisare, *v.* Improvvisare.

Provvisionále, *a. provisionnel, le.* յառաջատեսական· յառաջատեսական· նախատեսական· ՀԱՐԱՒԱՆԱԿԱՆ· ՊԵՒ ԼԵՐԵԼ ԼԻՆ ՊԼԱՆ·

Provvisionalmente, *av. provisionnellement.* առ ժամ մի· առ անդամ մի· կանխաս· վարկապարկ· պիր ԼԵՒՆ ԼԻՆ· ՀԱՐԱՒԱՆԱԿԱՆ ԼԵՒՆԻՆ·

Provvisionáre, *va. donner des appointements.* տալ ՀԱՒԱ· ասձին կարգել· ԼԼԵՒՆ ԱԼԵՒԼԵ· ԲԱՒԼՆ ԼԻՆԵԼ·

Provvisionáto, a, *a. pensionné, e.* առձկալ· կից· որ ունի ՀԱՒԱ· ԼԼԵՒՆԼԸՆ·

Provvisióne, *sf. provision*, f. 2. *prévoyance*, f. 3. *pension*, f. 4. *commission*, f. 5. *résolution*, f. *décret*, m. ՀՈՒՐՔՈՒՐ· պատրաստութիւն· մտածութիւն· պատրաստ· գործոյ· 2· խնամակալութիւն· խնամք· հոգաբարձութիւն·

թիւն· տեւողութիւն· 3. անվիկ· Հաւ· թռչուն· 4· Հաս գործակցութեան· վարձ առեւտրականութեան վրայ գործոց իրից· 5· մխիս· խորհուրդ· Տրամադ· կամք· պատեհ· լեզուական· ինքնակիր· 2· ծուլութիւն· ընդերքելութիւն· ծոյթ· 3· լեզուի· խոյնիս· 4· վերնոյ· խոշորի· 5· նկնիկ· ծոռերս· ունիլ· Per modo di —, *v.* Provvisionalmente.

Far —, *pourvoir. fournir*, գործոն տանել· ընծայ· լուր ընել· ծայրոյթ·

Provvisioniero, *sm. avitailleur*, m. ամբարակուս· Հոգաբարձու պարտի գրայ· ոռերեն պահեստներն ինեալ ընծայ· պահեստ նայողը·

Provviso, *sm. v.* Improvvisata.

Provvisóre, *v.* Provveditore.

Provvista, *v.* Provvisione.

Provvisto, a, *a. disposé, préparé, prêt, e. fourgarnement.* Հանգերձեալ· կազմ· պատրաստ· հայելոնելու· հոգեր· ինքնակենալու·

Prúa, *sf. proue*, f. *2. bâtiment*, m. առաջի յառաջակողմն նաւի· *2.* Նաւ· յառաջապահ· կնդան ոռ· ընդ· ելոյ· *3.* ներ·

Prudénte, *a. prudent, e. խորհրդական· ծնունդի· խոզագէտ· խնամուն· Հանճարեղ· գգաստ· * խոյնի· * խոյական· ոռելլեր· ոռոշելելի· ոռ·ելիք· ոռ·ելը·

Prudentemènte, *av. prudemment. իմաստութեամբ· Հանճարով· գգաստութեամբ· խորհրդական գգուշութեամբ· * խոհեմապար· ոռ·ելի· իւրեր· ոռելելե· ինեալ ընել·

Prudenza, *sf. prudence*, f. *իմաստութիւն· Հանճար· գգաստութիւն· խոզագիտութիւն· * խոհեմութիւն· ոռելելելե· հոնի·ոռելե· ինեալ· ոռելելելե· ինեալ· ոռ·ելելե·

Prudenziále, *a. de prudence. իմաստութեան Հանճարային· իմաստնական· խորհրդական· գգուշութեան· * խոհեմական· * խոհական· ինեալ·

Prudére, *vn. démanger. յոսպանջել· կծել· կծելնել·

Prudóre, *sm.* } *démangeaison*, f. յոսպանջութիւն·

Prudúra, *sf.* } կծելն· ելոցեն·

Prueggio, *sm. manœuvre pour diriger la proue*, f. ուղղիչ· սալիր յառաջակողմն նաւին· կեղծին ոռ· ելոյ ոռ·ոցելը ելեն ոռ·ելն·

Prúgna, *sf. prune*, f. սալոր· ելոյ· ելոր· ոռ·որ·

Prúgno, *sm. prunier*, m. սալորի· * ելորենի· ելոյ ոռ·ոցելը·

Prugnola, *sf. prunelle*, f. վարի սալոր· ոռ·ելեոցան ելոյն·

Prugnolo, *sm. prunellier*, m. Տոմիկ· վարի սալորի· ելեոցան ելոյն ոռ·ելը·

Prugnuólo, *sm. mousseron*, m. լուռասունկն. լուռասնոյզայ սունկին· սնոռ·ոցան սունկին· ոռոր Հանկոր· ելոցոյ·ոց Հանկոր·

Pruina, *sf. givre*, m. bruine, f. եղեամն· ելոր·ոռ·ելը·

Pruinoso, a, *a. couvert de givre, de gelée blanche.* եղեամապատ· ելոր·ոռելելը·

Prúna, *v.* Prugna.

Prunája, *sf.* } *lieu rempli, plein de ronces et de buissons, lieu épineux*, m.

Prunáme, *sm.* } Տեղատոյ· ելոցոյ· ելոցոյ·ոց· ելոցոյ·ոց ելոցոյ·ոց· սնոռ ելոցոյ ելոցոյ·ոց· ոռելելելե·

Prunéggiuólo, *sm. petite ronce*, f. փոքրիկ ելոցոյ ելոցոյ· ոռ·ելոր·ոռ ոռելե· ոռ·ելելե·

Prunéto, *sm. v.* Prunaja.

Prúno, *sm. ronce, épine*, f. ելոցոյ ելոցոյ· փշոյր· փոշ· ոռելե· ոռելեն·

Prunóso, a, *a. buissonneux, se. ելոցոյ· ելոցոյ·ոց· ոռելելելե· ոռելելելե·

Prunóva, *v.* Prova.

Prurigine, *sf. v.* Prurito.

Prurigino̍so, a, *a. qui picote. ելոցոյ·ոցոյ· ելոցոյ·ոցոյ·

Prurire, *vn. démanger. ելոցոյ·ոցոյ· կծել· ելոցոյ·ոցոյ·

Prurito, *sm. démangeaison*, f. *2. envie, tentation*, f. ելոցոյ·ոցոյ· *2.* ելոցոյ· ոռելոցոյ· ելոցոյ· ելոցոյ·ոցոյ· ելոցոյ·ոցոյ·

Prúzza, *sf. échaubouture, échauffure*, f. ելոցոյ·ոցոյ· ելոցոյ·ոցոյ· ելոցոյ·ոցոյ·

Pseudónimo, a, *a. pseudonyme. սուտանուն· ելոցոյ·ոցոյ·

Pseudoressia, *sf. pseudorexie*, f. սուտ ոռելոցոյ (ելոցոյ·ոցոյ)· սնոռ ելոցոյ· ելոցոյ·ոցոյ·

Psicología, *sf. psychologie*, f. Հնչականութիւն· գիտութիւն· Հոգի հնչոյ·* Հոգեկանութիւն· ելոցոյ·ոցոյ·ոցոյ·ոցոյ·

Psicomanzía, *sf. psychomancie*, f. Հարցնութիւն· ոգնութիւն հնչոյ· ոգոռականաց Հնչոյ·ոցոյ·ոցոյ· ելոցոյ·ոցոյ·

Psillo, *sm. herbe aux puces*, f. լուսաելոյ· ելոցոյ ելոցոյ·

Psoas, *sm. psoas*, m. զգամի զնդերք· ոռել ոռ·ելելե·

Psóra, *sf. psore*, m. gale, f. քոս· ելոցոյ·

Ptialismo, *sm. ptyalisme*, m. քամնի ելոցոյ·ոցոյ· ելոցոյ·ոցոյ·

Pubblicamènte, *av. publiquement*. Տրապարակաւ· քաղաքապետ· քաղաք քանդիական· ոռելե·ոռելե· ոռելելելե· ելոցոյ·ոցոյ·

Pubblicamènto, *sm. v.* Pubblicazione.

Pubblicáno, *sm. publicain, douanier*, m. ոռ·քաղաքացի· ելոցոյ·ոցոյ·ոցոյ·ոցոյ·

Pubblicáre, *va. publier, divulguer. 2. confisquer.* Տրապարակել· ի Տրապարակս դնել արկանել· ոռչարաշարագ առնել· ի լոյս Հանել· Տուգանել· քաղաքել· *2.* ունել· Տաւանել քաղքանչիւռ· լալ· ելոցոյ· ելոցոյ· ելոցոյ· ելոցոյ·ոցոյ· ոռելելելե· ոռելելելե· *2.* ելոցոյ·ոցոյ·

Pubblicatóre, *sm. proclamateur, qui publie*, m. Տրապարակիչ· Տուգանիչ· քաղոց· ելոցոյ· ելոցոյ· ելոցոյ· ելոցոյ·ոցոյ·

Pubblicazione, *sf. publication*, f. Տրապարակութիւն· քաղաքապետի քանդակագործ· ելոցոյ·ոցոյ·ոցոյ·ոցոյ·

Pubblicista, *sm. publiciste*, m. Տանձնագիր Տասարակաց օրինաց· Տանձնագիր իրաւաբան· օրէնսդրապետ· ելոցոյ·ոցոյ· ելոցոյ·ոցոյ·

Pubblicità, *sf. publicité*, f. ոռչարաշանաց քաղաքացիութիւն· Տանդիսատես· զուարճանքն ինեալ· ոռելելելե· ոռելելելե· ելոցոյ·ոցոյ·

Pubblico, *sm. le public*, m. *la commune*, f. *Տոգոյնոյ·ոց· բազմութիւն· Տրապարակի· Տանձ ոռչարաշ· քաղաք· *2.* ելոցոյ·ոցոյ· ելոցոյ·ոցոյ·

ապրակաց · Համալիարհի գանձ · արբանեցք · Հեհոտն · Ղվևեն · Խովե · Լեհերվևերբ · 2. Հեհոտն գ-ցնե · գերե։

— a, a. public, que. Համալիարհի · Համայնքարհական · Հասարակաց · ամենեցուն · 2. ապիարհատես · գուշակարար · յայտնի · Խոհոտ · 2. ա-ևերնոբ · գերնոբ · գեվևե։

Pubertà, sf. puberté, f. երիտասարգութիւն · արբանեցք · Խեղինեվևե · պնուտ-ևեղեր։

Pubescente, a. pubere. երիտասարգ · պատանեկ · ի չափ Հասեալ · մանկամարդ (ազջիկ)· Խեղին · պուվեց · գովևեվ։

Publicamente, ecc. v. Pubblicamente, ecc.

Pudende, sf. pl. les parties honteuses, f. pl. ամօթոյք · ասանդք · ասո · Խոնդ ևերվևերե։

Pudicamente, av. pudiquement. պարիեզասութեամբ · գգաստութեամբ · Խոհեմ · Խեղեին ևէ։

Pudicizia, sf. pudicité, modestie, chasteté, f. ամօթոյ գանձանի՛ութիւն · պարիեզասութիւն · գաստութիւն · գգաստութիւն · Խոհեմ · Խեղեին · Խոնդ։

Pudico, a, a. chaste, pudique, modeste. ամօթոյ գան · պարիեզաւոր · չաստուն · գգաստ · ոռնոհազան · Խոհ · -ռեղ · Խեղեին ևէ · Խոնդ։

Pudore, sm. pudeur, retenue, f. ամօթոյ · պատկառանք · ամօթոյ գանձանի՛ութիւն · ար · Հնեռ։

Puerile, a. puéril, e. մանկական · տղայական · տղայութեան · չնոհազեռ · չնոհազեվևերն · Ռեղեն · Խոռոռեն։

Puerilità, v. Puerizia.

Puerilmente, av. puérilement. տղայաբար · չնոհազեռ։

Puerizia, sf. enfance, f. 2. enfantillage, m. տղայութիւն · մանկութիւն · 2. դոյն մանկական · չնոհազեռնե։

Puerpera, sf. accouchée, f. կին Ծնողական · ևեռռռ։

Puerperio, sm. les couches, f. pl. 2. lochies, f. pl. երկունք · Ծնունդ · ժամանակ Ծնողական · * ապարեք · 2. դաշտան չեռ Ծնողական · ռազռռեռ · Հևպռ · 2. Հոգեվ։

Pugilato, sm. pugilat, m. բռնամարտիկ կռիւ · մրցանեվևեն · Համեռ-ևեվևեն · Խոռոռեռ ռեղռեվևե։

Pugilatore, sm. pugile, m. բռնամարտիկ · Համեռ-ևեվ։

Pugile, sm. pugile, m. 2. pugilat, m. բռնամարտիկ · բռնիչ · 2. բռնամարտիկն · բռնամարտիկ կռիւ · Համեռ-ևեվ։ գ-ևե ևեհևեվևեռ · 2. Համեռ-ևեվ։

Pugillo, sm. pincée, f. որչափ ինչ ձագիս մատամբ առնուլ · Հնար իցէ · * պռռռց մը · ռեռ ի-ռ-ռ՛։

Pugilla, sf. mise, f. գլուխ տրամադրութ · վարձք, պարգեւք յաղթահարեալն (եղեալ ի միւսի)· Խոռոռեն ռաեվևեն · (ռրհռռռ գծռռռ-ևեն) ռեռեն, Խ-ռեռեն ։

Pugna, sf. combat, m. bataille, f. 2. dispute, querelle, f. կռիւ · պատերազմ · մարտ · Հանգառ · 2. կռիւ · կռիւ · մարտաւնեն · առևեղ · ռեռռեռ-ևեն · 3. գ-ևեվևե · Խեղեռ։

Pugnace, a. martial, e. belliqueux, se. պատերազմող · պատերազմասէր · մարտիկ · Ռեհևեռ · Ռեհևեռ-ևեվևեր։

Pugnacemente, av. hostilement. ի՛ եղեռնա-ևեռ · պատերազմաբար · ռեռ-ևեռ Խռ · Հոռ-ռեռ ։

Pugnalaccio, sm. gros poignard, m. դաշոյն մեծ · ռեռեռ-ռ Խ-ևեռեր ։

Pugnalata, sf. coup de poignard, m. դաշոյնի ռեռ · վեվ դաշուն-ի · Խ-ևեռեր ռռռռեռեռ · Խռռռռ։

Pugnale, sm. poignard, m. դաշոյն · վառ-ևռռռռ · Խ-ևեռեր · ռեռեռ ։

Pugnaletto, sm. petit poignard, m. դաշոյն փոքր · ռեռեռ-ռ Խ-ևեռեր ։

Pugnare, va. combattre. 2. s'opposer, contraster. պատերազմել · մարտ եղեալ կռուիլ · մարտնչիլ · 2. Հակուիլ · Հակառակիլ · գ-ռռ պատճ եղեալ մարտուիլ · ռեռեռ-ռեռեռ · Ռեհև ևիռեռ · 2. Խռռեռ ևռռռ-ռ Ռեռռ ևիռեռ ։

Pugnatore, trice, s. combattant, m. qui combat. պատերազմող · մարտիկ · Ռեհևեռ · Ռեհևեռ-ևեվևե ։

Pugnazione, sf. bataille, f. combat, m. պատերազմ · կռիւ · մարտ · Ռեհև ։

Pugnazzo, sm. escarmouche, f. սիկռռն մարտ · ի՛ եղեռնա պատերազմ · Ռեհևեռ գ-ևեռեռ-ռեռեռ · Ռռռեռ-ռեռեռ ։

Pugnello, sm. une poignée, f. բռնած մի · ռեռ ա-ևռռ ։

Pugnere, va. piquer. 2. fig. affliger, tourmenter. 3. offenser. 4. pousser, hâter. խայթել · խռնտանել · խոցել · 2. Ռեհևե · 3. Կսկծացուցանել · գայրացուցանել · 4. մղել · ռռռռռել · ռռռռռռ · ռռռռռ · Խռռռռ · 2. Ռեհևեռ · ռռռռ վէրջին · 3. Ռռռռռռռռ · ռռռռռռռռ · 4. Խռռեռ · ռեռեռ ռռռռռռռ ։

Pugnereccio, a, a. pointu, piquant, e. սուր · ասրասուր խոցասիր · ռեռռեռ · ռռռռ ռեռռեռ · ռռռռռռռ ։

Pugnetto, sm. aiguillon, m. 3. petite poignée, f. խռռռ · 2. գրգռասիրութ · գրգռանք · 3. բռնած մի փոքրիկ · Խռռեռեռեռ · ռեռ-ռռեռ · ռռռռռ · 2. Ռեռռ · Խռռեռ · 3. ռեռ ռեռ-ևեվևեռռռ ։

Pugnimento, sm. piqûre, f. 2. fig. componction, contrition, f. խայթելիք · խայթոգութիւն · կսկծելիք · 2. ապրանք · ռռռռռ · ռռռռ · 2. Ռեռռռռեռ · ևեվևեռռռռռ ։

Pugniticcio, sm. aiguillon, m. խռռռ ։

Pugnitójo, ի ռեռռեռ · Խռռեռեռեռ ։

Pugnitopo, sm. houx-frelon, m. սիռռռռռ · մուտ փշալից · ևիռ ռռռռռ · ռեռ ռռյ ռեռ ։

Pugnitura, v. Puntura.

Pugno, sm. poing, m. 2. coup de poing, m. 3. poignée, f. 4. écriture, main, f. բռնած · 2. կռռռռ · կռռռռռռռռեռեռ · բռռեռեռեռ · 3. չափ բռնած միոյ · բռնած մի · ռռռռռ · 4. ձեռնագիր · գիր · Խռռեռռ-ռ · ռռռռռռ Խռ · 2. Խռռեռռ · ռեռեռ · Խռռռռռռռռ · 3. ռեռ ռեռռ · 4. Խռեռեռ Խռռռռռ · Խռռեռ Խռռ · Serrar le pugna, mourir. ձեռնակռիլ · Խռռեռ · Fare alle pugna, se battre à coups de poing. մղռել · բռնամարտիկ վիճել · ռեռեռ ռեռռռռռռ Ռեռռռ ։

Dare delle pugna, donner des coups de poing. կռռռռռ Հանել · Խռռռռռ ռռռռռ ։

Tenere in —, avoir qc. en son pouvoir. 2. être sûr de qc. ի բռեռ, ընդ ձեռամբ ունել · 2. գիտել Հաստատութեամբ · Խռ, Հնռռռռ · ևիռեռռռռ ռռռռ · 2. · ռռռեռ ռեռռեռ ։

Pugnuólo, *sm.* une poignée, f. չոփ բռան միով. բռան չափ. ալեւ ալեաւ.

Pûla, *sf.* balle, f. պատեհ, փամփ (ցորենոյ, գնառան). ֆոռոսք.

Pûlce, *sf.* puce, f. լու. ճիպ.

Pulcélla, *sf.* jeune fille, pucelle, f. աղջիկ. մանկամարդ. ջեզ. ջեզջեզուհի.

Pulcellâggio, *sm.* pucelage, m. virginité, f. կուսութիւն. ջեզուհի.

Pulcellóna, *sf.* fille déjà âgée, f. օրիորդ անգիաց գաւ ապրիր. իսուէօմ ջեզ.

Pulcellóni, *av.* sans marì ou mariage. անպրանանց անուանանալով. երթիլ անիրանիլ.

Pulcesecca, *sf.* pinçon, m. կռանիչ. * կանիճի. վնասիլ.

Pulcinélla, *sm.* polichinel, m. խեղկատակ. ֆոռոսներ. հոռոսներ.

Pulcino, *sm.* poussin, m. 2. les petits, m. pl. ձագ. հաւաս. * հաւձագ. * փասէի. 2. ձագ ծիւնոց. ձիւնէ. 2. ֆոռ. իսվրոռոռս.

Pulcioso, *a.* qui a des puces. լի լուտվք. ճիպիւէ.

Pûlcro, *a.* a. beau, belle. գեղջուկ. կնանչիւ.

Puledro, *sm.* poulain, m. մանաւ, տղայոց ձի. ջորի. յաւանակ. մարեակ. * քուռակ. ըաչ. ոզի.

Puledróccio, *sm.* gros poulain, m. մարեակ.

Puledrótto, *sm.* id. իբր ըաչ. ոզի.

Puledrúccio, *sm.* petit poulain, m. յաւանակ փոքրիկ. ֆոռճէ.

Puléggia, *sf.* poulie, f. 2. clamp, m. հաւասարակ. * հիմնադիկ. 2. մոյն կապի. հոռոսրոռ. 2. տերեն տիբեայ տերմիկ.

Puléggio, *sm.* pouliot, m. լուագեղ. խաչ. խոտ ինչ անուշահոտ. ֆիլիոռոսն. ֆոռոսնէ.

Pigliar —, *s'en aller, partir.* հրամայել. գնալ. մեկնիլ. կիմնիլ. ապրըլիլ.

Dar —, congédier. արձակիլ. առաքել. իոլլոռոսն. կոռոսնէի վերթիլ.

Pûlica, *sf.* bulle d'air, f. պղպջակ օգոյ (յապակի). (ւնչնոռ) ֆոռոսջէջ. ոիեռ.

Pulicária, *sf.* herbe aux puces, f. լուասերմ. ոիեր օճառ.

Pûlice, *sf.* puce, f. լու. ոիեր.

Puliga, *v.* Pulica.

Pulimento, *sm.* poliment, le poli, le lustre, m. յղկիչ. յարգարիչ. օգոյկատիչ. փայլիչ. ֆերոռնոռմ. ոռոսնէիռ. ֆերոռոսն ֆիլա.

Pulire, *va.* nettoyer. 2. monder, éplucher. 3. lustrer, polir. 4. polir, limer. 5. flatter. մաքրել. 2. բնարել. յաւակել. կեղեւել. 3. յղկել. օգոյկել. փայլեցուցանել. 4. յարգարել. ոգոյ գրչեաք. կատարեալ գործել. * արդարել. 5. փազաքել. քծնել. օգոյգել. ինչնէլ. 2. ֆոռոսնոռոռ ոշռոռ. ոլչնոռոռ. ինչնէլոռ. 3. ֆերոռոսռոռ. ոռոսնէիռոռ. ֆիլ էրերթ. 4. ինչնէիռոռ ոռոսնէիռոռ. ինոռ ոիոռ. 5. իոլլոռոսնոռոռ. 6. *v.* Punire.

Pulitamente, *av.* poliment, proprement. մաքրութեամբ. գեղջիկս. ֆոռ. ինոռնէ.

Pulitézza, *sf.* netteté, f. 2. élegance, propreté, grâce, f. 3. éloquence polie, f. 4. politesse, civilité, f. մաքրութիւն. արքա-

թիւն. յաւակութիւն. 2. գեղեցկութիւն. շնորհք. 3. յղկիչ. ճարտարախօսութիւն. ճանաչելիչ տարր. 4. պերուակութիւն. բարեր կրթութիւն. մարդաւարութիւն. բարեր բարեսիրտութիւն. * մարդավարութիւն. ինչնէլիչ. ֆոռոսնէ. 2. ինոռնէլիչ. ոռոսնէիռ. 3. ոռոսնոռոռ. ֆերոռոսնէ ոռոսնէ. 4. ոռոսնոռոռ. ֆերոռոսնէ. 3. ոռոսնոռոռ. ոռոսնէիռոռ. 4. ինոռնէլիչ.

Pulito, *a.* a. propre. 2. poli, e. 4. beau, belle, agréable. մաքուր. յաւակ. ասքրաւոր. 2. օգոյկ. փայլուն. յղկիչ. յարգարելալ. 3. ոռոսնոռոռ. մարդաւար. բարեբարոյ. իրաւանալ. * մարդավար. 4. վայելչաւոր. ինչնէլ. ֆոռ. 2. ֆերոռոսնէ. ֆոռոսնէ. 3. ոռոսնոռոռ ոռոսնէիռոռ. 4. ինոռնէլիչ.

Pulitóre, *sm.* polisseur, m. յղկիչ. փայլացուցիչ. ֆերոռոսնէ. ոռոսնէիռ.

Pulitúra, *sf.* polissure, f. յղկիչ. օգոյկութիւն. փայլուն. պայծառութիւն. ֆերոռոսնէ. ոռոսնէ. ֆոռոսնէիռ.

Pulizia, *sf.* propreté, netteté, f. մաքրութիւն. արդարութիւն. գաւակութիւն. ինչնէլիչ. ֆոռոսնէ.

Pullulamènto, *sm.* germination, f. բուսաննեալ. բողոքելիչ. ֆիլիոռոսնէ.

Pullulâre, *vn.* pulluler, germer, bourgeonner. 2. sortir, naître. 3. jaillir, sourdre. բուսանել. յաւելել. բողոքել. ծաղանալ. յաւաւիլ ոգանակել. 2. ելանել. ծնանել. 3. բխել. հոսել. գնդչել. իոռոսնէլ. ֆիլիոռոսնէ. ֆիլիոռ վերթիլ. 2. ոռոսնոռ. ոռոսնոռ. ելնոռ ոռոսնէ. 3. ոռոռ ոռոսնէ. ոռոսնոռոռոռ. ֆոռոսնոռ. ֆոռոսնոռոռ.

Pullulativo, *a.* a. qui pullule. որ բուսանիր. որ բողոքել. ֆիլիոռոսնէիռ.

Pullulazióne, *sf.* germination, f. բուսանեալ. բողոքելիչ. ֆիլիոռոսնէ.

Pulmonário, *a.* a. pulmonaire. թոքոց. * թոքերէ հոռոսռոռ.

Pulpito, *sm.* chaire à prêcher, f. 2. scène, f. բեմիր. * ամպիոն. 2. հոգեքիչ վայր. ջուրջ տեսանելեաց տեղիք. սեմռոռ ի խառնուռ պողովքոյ. պերոռ. 2. ինոռնոռոռոռ ոռոսնոռ ոռոսնէ.

Pulsâre, *va.* frapper. հարկանել. բաթել. ոռոռնէ. ոռոսնէ.

Pulsátile (vena), *sf.* artère, f. թնդանեակ. * զարկերակ. հոռոսռ.

Pulsatílla, *sf.* coquelourde, f. խոյնիկ. պատառանիկ բիւ. * զարկաչ. ոշռոռոռոռ ոռոռոռ.

Pulsatório, *a.* a. pulsatif, ve. թնդական, բաթիչ (զաւ). * զարկերական. ոռոռոռոռ. ոռոռնէռ. ինոռնոռոռ (ոռոռռ).

Pulsazióne, *sf.* pulsation, f. չարժ, թնդիւն (երակաց). * զարկ. 2. չարժանիւ. բաթիւն. (ոռոռռ) ոռոռ. ոռոռ. 2. ոռոռնոռոռ. ոռոռռ.

Pulsilógio, *sm.* pulsiloge, m. թնդացուիչ. * զարկաչոյց. ոռոռնէիռ.

Pulsino, *v.* Bolsaggine.

Pulzélla, *v.* Pulcella.

Pulzóne, *sm.* poinçon, m. հայր. առաջին կարապար նշանագործ. գործ ինոռնէլոռ ինչնէռոռ ելոռ երթէ ոռոռնոռոռ.

Punga, *sf.* combat, m. մարտ. ինոռ.

Pungéllo, *v.* Pugnetto.

Pungentemente, *av.* vivement, fortement.

ասասիկ · կախելի օրինակաւոր · լիաթեմի ելի · ելեւ մեռոց ·

Pungere, *v.* Pugnere.

Pungétto, *v.* Pugnetto.

Pungigliáto, *sm. aiguillon*, m. խթան · ծռոտ · 2 · *v.* Pugnimento, Puntura.

Pungiglione, *sm. aiguillon*, m. խթան · 2 · խայծոց (մեղուայ) · 3. խայթ · Տրատպրիչ գրգիռ · սեռ բրիւն · ծռոտ · խոյնեռերի · 2 · (ոչ) էնեռի · Նէլ · 3 · ֆիլ · սեռ բրիւն ·

Pungimento, *v.* Pugnimento.

Pungitivo, a, *a. piquant*, e 2. *choquant, offensant*, e. խայթիչ · խոցոտիչ · 2 · կրաւնեցուցիչ · գառն · ոսկան · 2 · սեռ բրիւն · ծ · ինչոտեանալ ·

Pungitójo, *sm. aiguillon*, m. խթան · ծռոտ ·

Pungolare, *va. aiguillonner, piquer*. խթել · գրգռել · սեռ բրիւն ·

Púngolo, *sm. aiguillon*, m. խթան · 2. խայթ · գրգռիչ · ծռոտ · սեռ բրիւն · 2 · սեռ բրիւն · ճանճիկ ·

Punibile, *a. punissable*. պատժապատ · ֆելոնս գործածելի ·

Punigióne, *sf.* }
Punimento, *sm.* } *v.* Punizione.

Punire, *va. punir, châtier*. պատժել · պատասխանել · պատիժ պատասխան ի վերայ անել · հանգչեցնող լեզուս · ֆելոնս վերջին · իջող վերջին ·

Punitivo, a, *a. punitif, ve. պատժական · պատժապրական · ֆելոնչի · իջոտ ·*

Punitóre, trice, *s. celui, celle qui punit*. պատժող · ֆելոնիչ վերջին ·

Punizione, *sf. châtiment*, m. *punition*, f. պատիժ պատասխան · պատասխա · պատիժ · ֆելոն · իջոտ · ոսկոտ · ոսկոտիչ · ինչոտիչ ·

Púnta, *sf. pointe*, f. 2. *bec*, m. 3. *désir ardent*, m. 4. *pleurésie*, f. 5. *coup porté de la pointe d'une épée*, m. *blessure*, f. 6. *dispute*, f. *combat*, m. 7. *troupe, bande*, f. 8. *troupeau*, m. սուր · Տայր · պատ · սայր · Տայր · Տատ · գագաթն · 2. կատ · 3. սասա կանիչն անդանդ · անձակ · 4 · կողա ցաւոտիչն · կողոսիչի չեչ ոսկ · 5 · Տարուած պատիչ սրոյ · Տարուած · վերջ · 6 · զուգա բան · կռիւ · 7 · զուգ · վազ · սպոյ զօրագ · 8 · Տատ · ջակ · երամակ · ասճ · սեռ բրիւն · 2 · կռիւ · ֆ · ն · գ · պ · ռ · ն · 3 · էֆիւն ռեզա · էլեկտրիկ · 4 · ընդիսա · էնեռիչ · (ասիլեման) · 5 · ֆելոնչ ասճ · ռ · ն · ռ · ն · Իռ · 6 · ֆ · ռ · վ · ն · Նեռ · սեռ բրիւն · 7 · սեռ բրիւն · 8 · սեռ բրիւն · տիմ ·

— di terra, *langue de terre qui s'avance dans la mer*. պատանդ երկրի · սարատանդակ · տող պատ ·

Star — a*, *être toujours en dispute*. ցանգ կռուել · պրոպ պրոպ Նեռ բիռ ·

Per —, *directement*. ֆեկտրիչ · ուղղոտ · պ · ռ · ն · ռ · ն ·

A — di diamante, *à pointe de diamant*. ի ձեւ չորքանկիւնի բրգան · սեռ բրի սեռ ֆելոնչ վերջ պիլիտիկ ·

Pigliar la —, *commencer à s'aigrir*. գառնալ եւ լինել քացախ · ի խմորումիւնն գառնալ · (լեզուով) սեռ բրիւնչիչ պուլտիկ ·

Di —, *de pointe*. Տպիտ առաջի · պատիւ · ուղղոտ · ֆելոնչ · ռ · ն · պ · ռ · ն · ռ · ն ·

— falsa, *arrière-garde*, f. վերջապահ · ռ · ֆեր · պրոպ ·

Far — falsa, *reculer, se retirer. յետս կեալ երեսաց դարձ ընդդէմ ետեւ գառնալ լինդ կրունկն · ոտ · ոտ · ինչոտ · կեղ ևեռոտիչ ·*

Voltar le punte ad alcuno, *devenir ennemi. ի չհաճութիւն · հակառակորդ լինել · պ · ռ · ն · ֆ · ն · ևռոտիչ ոչ ·*

Puntáglia, *sf. combat*, m. *dispute*, f. *մարտ · կռիւ · ֆ · ն · ռ · ն · պ · ռ · ն ·*

Puntagúto, a, *a. pointu, e. սուր · սայրաւոր ·*

Puntále, *sm. ferret d'aiguillette*, m. *bout de fourreau*, m. պատ, Տատ, Տայր (պարեզ գաւազանից սրոյ) · ասճ ·

— di fibbia, *ardillon*, m. պատ (ի գօտիս առ ի գիրկն պատչանելոյ) · (ֆ · ռ · ն · ռ · ն · ևռոտիչ) ևռոտիչ ·

Puntalmente, *av. de point en point, en détail*. 2. *de la pointe, avec la pointe*. 3. *conjointement, dans le même point*. ձշդիւ գառնալ · ձևոյ · մի բան միոյն · 2 · ի սպր առաջի · սպրեռ · 3 · միասդանալն · ի միասին · ի նմին ժամու · ինչոտիչ ոչ · ինչոտիչ · պ · ռ · ն · ռ · ն · ռ · ն · 2 · ֆելոնչ ասճ · ռ · ն · 3 · պիլիտիկ · պր ֆելոնչ ·

Puntamento, *sm. pointage*, m. *գրոյժատրութիւն կամենից նաւուց · դնանգիելն · ասճ · մտնելն ի վերայ պատիչի ծովու · գրայնոց նաւուց · կեռոտիչ պատ · ռ · ն · ռ · ն · ռ · ն

սոխը եղեակ · կաեակ · 2 · կիսամածոմ · խոյա · խայծուռ · սրակ · Նոքին–լը · 2 · պե–նե պեներ · պեներէն ·

Punteggiatúra, *sf. pointillage*, m. գործած կիսամածոմ · կանձնակար կիսամած · խոյատուգք · Նոքին Նոքին ըմա · պեներէնէն · պե–Նէրէն Նոքին–ուլը էն ·

Puntellâre, *va. étayer, étançonner.* գնել, Նե–ցուկս · ցցիթս · Հատասանել · չեցուցանել · պե–ներէ ջոկա · տալ ջոկոտ ·

Puntellársi, *vp. se soutenir.* Հատասանուն կալ, չենալ · տալալ · ֆալի տատրուն · տա–տանուն ·

Puntellino, *sm. petite étaie*, f. *support*, m. *étai*, ցցիթ, Նեղուկ փոքր · իրէչ · պերէնէ պե–ներէնէ ·

Puntello, *sm. étaie*, f. *support*, m. *2. soutien, appui*, m. ցցիթ · Նեղուկ · 2 · պաշա–պան · օգնական · Իմիկնէր · տուչի · պե–ներէ · 2 · պե–նե · Նոքին–ուլը ·

Puntênte, *a. aigu, pointu*, e. սպրատաւոր · տատր · պերէն ·

Punterêlla, *sf. petite pointe*, f. ծպր, պաչ փոքրիկ · պերէնէ · ոճ ·

Punteruolo, *sm. poinçon*, m. *2. charançon*, m. պաչ · Նիշերէն · 2 · ուսիճ ցորենոյ · պէչ · 2 · գործ · պերէն ·

Puntiglio, *sm. pointilleríe*, f. *2. prétention*, f. *point d'honneur*, m. ատրպատ Նրբու–Նիկն · ծպր · մանր մանր բանը · 2 · Նախան · Հատրուճիկն պատաղ · գաշտարուճիկն · Նեղ–Նիլ · 2 · իչէլէն իտոխ–ը, բերչէ · Հուչ էտալ ·

Puntigliôso, *a, a. pointilleux*, se. Նախան · Հախնկոր Նրբոց պատաղ · պատատաւոր · իչէլէնի պերէն · իչէլէն բերչէկ ·

Puntinó, *sm. petit point*, m. սոխը փոքր · Նօքին–ուքէ ·

A un —, *exactement*, Հշդի. գոակաս · ան–մէտ · պերէնի իչէ · Նիսուճնեմ ·

Puntiscrítto, *sm. marque du linge faite avec des lettres*, f. Նշանագիր գուսէտաց · * յաճեկաս Նշան · Եուվա իչէլերինի օլան Նկան · Հոքա ·

Punto, *sm. point*, m. *13. pointillerie*, f. *finesse, sophistiquerie*, f. *14. passage*, m. *15. fil*, f. սոխ · կետ · 2 · կետ · սահման · եզր · կողմ · կոյս · 3 · վայրկեան · կետ · պահ · ժամ · 4 · խնդիր · կետ · գժտութիւն · գլխատրն · գժտութիւն · 5 · կետ · գլուխ · Հատած · Նիւծ · մատ · 6 · կայանք · վայր · Հանդամանք · կարգ · տատիճան · 7 · կետ կատարի · կատարի · 8 · գործած Նկարա–կերպագ · գործ ասղնագործ · կիսատած · 9 · իչէլ · (բարակի խագուճն) · * Հասկանալ · 10 · Տակ (ի փոկս) · 11 · Նշանակ, կետ (բաշա–ձեռան ատչկերպագ) · 12 · իչէլ–ը · 13 · Նրբու–Նիկն · խորամանկութիւն · խաչէտչէլութիւն · 14 · բան, վկայութիւն ի գրոց · 15 · կատա–բած · Նոքին · 2 · Նոքին · պերէ · Հոգ · տատ · Հ–ոտ · պերէ · 3 · չէնան · պէր պեր · տա–չուգաս · 4 · դատ · չէնիչէլ · չէնիչն Հատած · էչ · 5 · դող · ֆալ · Տիտ · 6 · Հալ · տէչ · ֆէնեին · պերէնի · 7 · պուէչ · պուէչ էչէլ · 8 · պատչէնի · փալեդոյտ · Քոնիչկա · 9 · (ցլատ պատչէնտա) · տալ · 10 · (ֆալցատա) · պէչէ · 11 · (ատչէտչէլերին Հոմոտրուէտչէ էչէն ֆտնա–լան) Նկան, Նոքին · 12 · տանէլ · 13 · Քոնիչկա · Նէտոքին · 14 · էչտա · Նէչկա · էտոչէ · 15 · տան ·

Dare in —, *désigner le moment juste, donner le signal.* Նշան տալ · ցուցանել, գէպ ժամանակն · Նկան էչտալ · գատատալ էտոչ–Նիչէլով ·

Accusare il — giusto, *accuser juste.* տալ գրպէս եւ էն, Տչդրիս · օլատալ Նկան · Նիչկոչնեմ պերէ ·

Accusare il —, *(tromper. խաբել · պատել.*

Curare al —, *)* · ալատնիչ ·

Mettere al —, *exciter.* գրգռել · գրգռա–ցուցանել · էչէտչէլուճ · էչնատչէլ ·

Recarsi a —, *se résoudre.* դնել · Հատաս–տել ի մտի · էչէտչին էտոչ ·

Essere in buon —, *être en bon état de santé.* լինել յառողջութեան · տալ · պէլէ, էտալչէնի էչէլնէ ալ · չէ ·

— della luna, delle stelle, *aspect de la lune, des étoiles.* տեսիլ, վերադարձը լու–սին, աստեղաց · Հանինողն, Եալտեալերէ Նէօրէ–Նէլէ · Նէ ·

Far —, *faire pause, s'arrêter.* գագաթել · գանգի առնուլ · տատրուճ ·

Tenere al —, *tenir tête.* գէչէ տնեալ · տա–կալ · գայտնուճ · ֆալչ էտոչ ·

In —, *en ordre, prêt, préparé, disposé.* կարգ · յարգաթեալ · միտ · Հուշտ · Նէչտնէնի ·

Star in sul —, *être pointilleux, se.* Նա–խանձախնդիր լինել, զգուշանալ յայտ ի–բրեւ պատասխան · տեսիլ լսելոյ բերելի ալ Հաչ ·

Qui sta il —, *c'est là le nœud de l'affaire, la difficulté.* պր խալ է գործ · էչ չէ գործնոյ ·

In buono o mal —, *heureusement ou malheureusement.* յաջողութեամբ կամ յաջո–ղութեամբ · ի գէպ կամ յանպէպ Նամա–նակի · գործի էչէ · գէտ գործի էչէ · գործուող · Նոքտ գործնոյ Նէչէ · չէ · գործուող · Նոքտ գործնոյ Նէչէ · չէ · գործուող · Նոքտ գործնոյ Նէչէ · չ

կամ ինչ. մի թերթաքարիների գնդեր. 4. կարկառված անկիւն կամ դարձուածք մարմնոյս. 5. Դատակ տափարակ. կոր. պչրուած ասե. 3. Խոչ պատկերի ասեր ասելը. 4. Նաև պատկերրուեն. տես. 5. Խոռոչ գոյնէն. տանալ. 6. v. Puntello.

— av. de la pointe. պչրօրէն. Ծայրէն. ասձաև Իբր.

Puntuale, a. *ponctuel, le.* Ճշդիւ. Ճշդիւտ. Հատատարիմ. փոյթ. Խոհեմութեամբ. տեսիլ ունեցող.

Puntualità, *sf. ponctualité, f.* Ճշդութիւն. Ճշդութեան զգուշութիւն. փոյթ. խնամք. տեսիլ ունենալ. Խոհեմութիւն.

Puntualmènte, *av. ponctuellement.* Ճշդիւ. Ճշդութեամբ. Մեր մատիճը. տեսիլով. Խոհեմութեամբ. տեսիլ ունենալ.

Puntuazione, *v.* Puntatura.

Puntùra, *sf. piqûre, f.* 2. fig. peine, f. chagrin, m. 3. raillerie, picoterie, f. 4. pleurésie, f. Հարուած պչրի. խոյեցուած. 2. վիշտ. տանջանք. 3. կատակերգ. դիտեցողիչ բանը. 4. խոիթ. կողախիտ չկոնի. կողացաւ. ցաւ. օձուկ. ասրուկ. ասե ասելը. 2. սեր. Խոյ. 3. Ծակուած. Խոյելի տեղ. (ասելիճան).

Puntùto, a, *a. pointu, e.* սայրասուր. սուր. սեղմ. ասե սելի.

Punzecchiàre, *va. picoter.* Խոյելել սակաւիկ մի. Խնամել. կոցել. Խոցիչեզ սելրիչ. օձուկ. 2. v. Punteggiare.

Punzecchiatùra, *v.* Punteggiatura.

Punzellamènto, *sm. action de picoter, f. 2. instigation, sollicitation, f.* Խոյելուն սակաւիկ մի. Խնամելն. 2. Խոյիչ. Հրապարոյց. յաճախելու Իրիչ. Խոցելելեզ օձուկ. սելրիչ. 2. սայրիճ. Ռուզելն.

Punzellàre, *va. piquer.* Խոյելել. Խնամել. օձուկ.

Punzèllo, *sm. sollicitation, f.* Խեելարուեն. Հրապարոյց. յորդորանք. Ջիճ. սայրիճ. Ռուզելն. Իբրեւ.

Punzióne, *sf. piqûre, f.* Հարուած. Խոյելուն. օձուկ.

Punzóne, *sm. gourmade, f. 2. poinçon, coin de la monnaie, m.* բանեխիք. կռանի. 2. Դրոշ գաշնագայ. գրոշմագար. Իրկոսի պղտիմասիի զգայելը եւ գրիր գաշնագայն գրոշմելոյ. Խոսքասե. 3. սելոյ.

Pupilla, *sf. prunelle, pupille, f. 2. pupille, f.* բիր. 2. որ աղիկ. ասե. Իբոլ պեղելի. Հոսոսե. 2. Ծերոսի Ծերոսի ելիլ. 2. Խոռոչ. Ծզել.

Pupillàre, *a. pupillaire.* բրոյ սչոյ. 2. որոյ. որոյ. Իբոլ պեղելելի. 2. Խեղելի պեղելելիչ.

Pupillo, *sm. pupille, m. 2. niais, simple, m.* որ. ասե. Ձեռնասուն. 2. Միամիտ. պարզասիտ. Խեղճ. Ծերելելիչ.

Puramènte, *av. purement, simplement. 2. seulement.* յատակելեմբ. միամիտութեամբ. 2. լոկ. միայն. Հոգեպ. ասե պեղոսե Իչ. 3. Խոլելոյ. ասելի.

Purchè, *c. pourvu que. 2. quand même, suppose que.* միայն ինչ. Իճիչ. ինչ միայն. 2. ինչ եւ. ինչպես եւ. գիտացը գրեցուցը. Իչ. Ճիճան. Ճելը. ասճիճ. 2. Ջուրելու.

Pùre, *c. donc. 2. encore, même, aussi. 3. cependant, néanmoins. 4. quoique. 5. certainement, certes. 6. seulement. 7. enfin. 8. pas même. 9. non-seulement. 10. toujours.* իսկ. ապա. ուրեմն. 2. Դա եւ. ապա կասին. Նոյնպես. 3. Բայց. այլ ասկոսե. ասկոյն եւ. պետեւս. 4. Թեպետ եւ. 5. արդարեւ. ապաքէն. 6. միայն. 7. ի վախճանի. ի կատարածի. 8. եւ. ոչ. ոչ... իսկ. 9. ոչ միայն. 10. միշտ. ցանգ. Հանապազ. Եղկլե Իսկ. Իսկ. 2. ասե. Իճիչ. 3. լաւն. Ճիճ. Եղ-Ճիչ. 4. Ծոլելեն. Իերլեն. Հոգեպան. 6. ասլի. 7. Են ասճոսեռ. 8. Ճի. ոչ. 9. Իելի ի. 10. Ծայ.

Purèllo, *a, s. petit enfant.* Հանուկ մանուկ. ի ասե ս ցճ.

Purètto, *a. pur, e.* Ճաս միանգամ. պարզ. անխառն. անապական (գինի). Ծեղոչ. ասե. Իս.

Purézza, *sf. pureté, f.* յատակութիւն. պարզութիւն. պարզասիտութիւն. Ծեղոչութիւն. ասելչէ.

Pùrga, *sf. purgation, f. 2. règles, f. pl.* պրաղեղ. գեղ մաքրիչ. 2. օրէնք կանոնք. գաղան. Իերոսի. 2. Հալ.

Purgagióne, *sf.*) *purgation, f.*

Purgamènto, *sm.*) գեղ մաքրիչ. 2. քաւութիւն. Իերոսի. 2. ցճ. Հոգեպելի.

Purgànte, *sm. purgatif, m. 2. celui qui est dans le purgatoire, m.* պրաղեղ. գեղ մաքրիչ. 2. որ ի քաւարանի կայ. Ծերոսի Իերոսի. ասելի. 2. Ծրցիա ալան ճան.

Purgàre, *va. purger. 3. expier les péchés 4. diminuer, modérer.* մաքրել. պրել. յանա կել. պարզել. Ջոլել. 2. պրաղեղ տալ. ասձալ. 3. քաւել. 4. յանի գնել. Նուազցուցանել. Ծեղոչելոյ ասե. Ծեղոչ Ջոլել. ասելի. 2. Իերոսի Ելրէն. 3. Ծանոսե ցճի Ջոլել. 4. ասլոլոսե. Եոռնլոսե.

Purgativo, a, a. *purgatif, ve.* մաքրիչ. մաքրական. Ծեղոչելոյնի. ասերոսերոսի.

Purgatóre, *sm. qui purge. 2. foulon, m.* մաքրիչ. սրիչ. 2. Ջեռիչ. Ծեղոչելոյնի. 2. Ելրէն. ասոսոսե.

Purgatório, a, a. *purgatif, ve.* մաքրիչ. քաւիչ. Ծեղոչելոյնի. Հալելոյնոսելու.

— *sm. purgatoire, m. 2. fig. tourment, m. peine, f.* քաւարան. 2. տանջանք. վիշտ. ասրի. ասրի. Ճելոսե. 2. Եոլելոյն. Իերոսի.

Purgatùra, *sf. ordures, f. pl.* ապանդելիճ. ապա. աւելորդք. արեւք. Ծեղոչելոյնի. Ծ ասոսոլել. Ելոյ Ելոյ.

Purgazióne, *sf. purgation. f. 2. justification, f. 3. règles, f. pl. 4. purgatif, m.* պրաղեղիճ. մաքրելիճ. 2. պրապաց. յանգանելի գանձ. յանգանելի գանձիճ արդարելիճ. 3. օրէնք կանոնք. գաղան. 4. պրաղեղ. Ծեղոչելոյնի Ծեղոչելոյ. 2. ասոսոսոս

Purifié, p. Մաքրված. Ազնուացած. Զտուած. Զտեալ. Զտեր. Զտեր եղեր. Զտեր էին եղեր.

Purificatojo, sm. purificatoire, m. Զտիչ բաժակի. Լիտրածածկոց. Զտիչ ծածկոց.

Purificazione, sf. purification, f. Մաքրութիւն. Զտութիւն. Զտումն. Զտութիւն. Ազնուացնելութիւն. Ազնուացումն. Զտիչ. Զտելիք. Հոգեկիրք.

Purità, sf. pureté, candeur, innocence, f. 2. chasteté, pudicité, f. 3 pureté, correction du style, f. Մաքրութիւն. յատակութիւն. անբծութիւն. 2. ազնուութիւն. զգաստութիւն. պարկեշտութիւն. 3. Մաքրութիւն, յատակութիւն պատշաճ բանից. գեղեցկութիւն. ուղղութիւն. Ազնուութիւն. Զտեալ. Զտեր. Ընտրեալ. 2. Լուծ. Զտեր. Ընտրեր. Զտեր եղեր. Զտեր էին եղեր.

Puritano, sm. puritain, m. պարգևարան. Նորահերձ Անգլիացւոց աշխարհին. Ընտրեալ.

Puro, a, a. pur, e. 3. sincere, franc, che 4. chaste. Մաքուր. սուրբ. ջինի. յատակ. Զտիս, անապական (Բար). անապական (գիտի). 2. անբիծ. արդար. 3. պարզամիտ. յատակասիրտ. անմեղ. 4. անարատ. անմեղ. ցանուն. զգաստ. Ընտիր. Զտեալ. Զտեր. Զտեր եղեր. Ընտիր. Լուսեղ. Խառն. 2. Լուսեղ. Զտեր. 3. Անթերութեան. պարկեշտ. 4. Ընտիր. Լիքեցիկ.

Purpureo, a, a. couleur de pourpre, pourpré, e. Ծիրանի. Ծիրանագոյն. Ալ. Ծիրանեայ.

Purulènto, a, a. purulent, e. Թարախալից. Թարախեալ. Հնչեալ.

Purulènza, sf. pus, m. Թարախ. Հնչ.

Pusignare, vn. faire collation après souper. ասել, յետ ընթերեալոյ. ախլամ Ճաշակեմ եմ ոչ ունիմ ոչ էի նիստ.

Pusigno, sm. collation après souper, f. գոյն կերակուր յետ ընթերեալոյ. երկրորդ ընթերիք. ախլամ Ճաշակեմ ոչ ունիմ ալլուճան Ճաշ.

Pusillanimamènte, av. lâchement. երկչոտաբար. վատասիրտաբար. վատասրտութեամբ. ծոյլ ոգեբար.

Pusillanime,) a. pusillanime, timide, lâche,
Pusillànimo, a,) faible. վատ. կարճամիտ. երկչոտ. սկար. ծոյլ ոգի. Ընտիրեալ.

Pusillanimità, sf. pusillanimité, lâcheté, f. վատասիրտութիւն. կարճմտութիւն. երկչոտութիւն. վատասրտութիւն. ծոյլ ոգեբանութիւն. Ընտրեալութիւն.

Pusillità, sf. petitesse, bassesse, f. Նկոնութիւն. գծձութիւն. անարգութիւն. Լուսեղութիւն. Ընտրեալութիւն.

Pusillo, a, a. petit, e. 2. abject, e. bas, se. փոքր. 2. գծուծ. անարգ. ապականական. ընկերային. Ընտրեալ. Ընտրեր. 2. Խոչընդոտ. Ընտիր.

Pústola,) sf. bouton, m. pustule, f. պռպոց.
Pustula,) Խոցաբուռ. Լեղուն.

Putáre, va. étaguer. յատակել. յատակել. Ընտրել. պատրաստել.

Putativo, a, a. putatif, ve. Համարեալ. կարծեալ. գրեալ. ըստ. Հաշուած. Խոհ.

Putènte, a. fétide, puant, e. qui sent mauvais. Ընտրեալ. ապականեալ. Նեխեալ. Ընտրեալ.

Putidóre, v. Puzzo.

Putire, vn. sentir mauvais, puer. 2. déplaire. Հոտել. Նեխել. չար հոտ բուրել. 2. դժպհել. անհնազանդ լինել. Ընտրեալ. Ընտրեալ. Ընտրեալ.

Putolènte, a. infect, e. Ընտրեալ. Ընտրեալ.

Pútre, a. corrompu, putréfié, pourri, e. Նեխեալ. փտեալ. Ընտրեալ. Ընտրեալ.

Putrédine, sf. pourriture, corruption, putréfaction, f. ապականութիւն. փտութիւն. Ընտրեալութիւն. Նեխութիւն. փտանք. Ընտրեալ. Ընտրեալ. Ընտրեալ.

Putredinóso, a, a. pourri, e. փտեալ. Նեխական. Ընտրեալ. Ընտրեալ.

Putrefáre, va. putréfier, corrompre, gâter. Նեխել. փտել. ապականել. Ընտրեալ. Ընտրեալ.

Putrefáttevole, a. corruptible. ապականացու. Ընտրեալ. Ընտրեալ.

Putrefazione,) sf. putréfaction, corruption,
Putrescènza,) f. ապականութիւն. Նեխութիւն. փտութիւն. փտու. Ընտրեալ. Ընտրեալ. Ընտրեալ.

Putridáme, sm. tas de choses gâtées, m. pourriture, f. փտաք. կոյտ իրաց փտելոց. ապականութիւնք. ապականեալ իրք. Ընտրեալ. Ընտրեալ.

Putridire, vn. se corrompre, pourrir. ապականել. Նեխել. փտել. Ընտրեալ.

Putridità, sf. pourriture, putréfaction, f. Նեխութիւն. ապականութիւն. փտութիւն. Ընտրեալ. Ընտրեալ. Ընտրեալ.

Pútrido, a, a. putride, pourri, e. Նեխեալ. փտեալ. ապականեալ. փտու. Ընտրեալ. Ընտրեալ. Ընտրեալ.

Putridúme, v. Putridame.

Pútta, sf. courtisane, f. 2. pie, f. բոզ. 2. անձեղ, արի (ընդհանուր ի խօսել). Ընտրեալ. 2. (ընդհանուր Ընտրեալ) Ընտրեալ. Ընտրեալ.

Puttáccio, sm. mauvais garçon, petit diable, m. Մանուկ չար, ատամնակ. Ընտրեալ. Ընտրեալ.

Puttána, sf. courtisane, f. բոզ. պառաւիկ. Ընտրեալ.

Puttaneggiáre, vn. fréquenter les mauvais lieux. 2. se prostituer. 3. avoir les manières des courtisanes. յաճախել ի պատկառս. 2. մատնել, ասլ զանձն յանօրէն խառնակութիւն. 3. վարել զսա օրինակի բոզից. քծնել. պատրել. Ընտրեալ Ընտրեալ. 2. Ընտրեալ Ընտրեալ. 3. Ընտրեալ Ընտրեալ.

Puttaneggio, sm. putanisme, m. պոռնկութիւն. բոզութիւն. Ընտրեալ.

Puttanélla, sf. petite coquine, f. աղջիկ. աղջամանդր. բոզ. Ընտրեալ Ընտրեալ.

Puttaneria, sf.) vie des femmes publiques,
Puttanésimo, sm.) f. պոռնկութիւն. բոզութիւն. Ընտրեալ.
Puttánia, sf.) Ընտրեալ.

Puttaniere, sm. rufien, m. բոզապետ. կառավար. Ընտրեալ. Ընտրեալ.

Puttanísmo, v. Puttanesimo.

Puttanità, v. Puttania.

Puttélla, sf. petite fille, fillette, f. աղջիկ մանուկ. օրիորդ. Ընտրեալ.

Puttèllo, *sm. petit enfant, petit garçon*, m. m.

Puttino, *sm. petit enfant, garçon*, m. m. *Dimin.* di Putto.

Pùtto, *sm. enfant, garçon*, m. m. *Dimin.* di Putto.

Puzza, *sf. pus*, m. *Sanie*, f. 2. *Puanteur*, f. 3. *Dégoût*, m. *Infamie*. 2. *Dim.* di Puzza. *Infamie*. 3. *Malpropreté*. *Vilenie*. 2. *Ordure*. 3. *Ordures*, f. pl.

Puzzare, *vn. sentir mauvais, puer. Sentir*. *Dim.* di Puzzare. *Infecter*.

Puzzévole, *a. infect, e. Dégoûtant*.

Puzzo, *sm. puanteur*, f. 2. *dégoût*, m. *Infamie*. *Dim.* di Puzzo. *Infamie*. 2. *Ordure*. *Vilenie*.

Puzzolà, *sf. putois*, m. *Dim.* di Puzzola.

Puzzolènte, *a. fétide, puant, e. Dim.* di Puzzoso.

Puzzoso, *a. Voyez* Puzzolènte. *Puant, e*.

Puzzùra, *sf. puanteur*, f. 2. *ordure*, f. *Infamie*. *Malpropreté*. 2. *Malpropreté*. *Vilenie*. *Ordure*. 2. *Puanteur*.

Q.

Q, *sm.* decima quinta lettera dell' alfabeto, e l' undecima delle consonanti.

Quà, *av. ici. Dim.* di Qua. 2. *Dim.* di Qua. — e là, *par-ci par-là. Dim.* di Qua e là.

Di —, *de ce côté, par ici, deçà. Dim.* di Qua.

In —, *jusqu'à présent. Dim.* di Qua.

Quadernàle, *sm. quatrain, couplet de quatre*

Quadernàro, *vers*, m. *Quatrième*, m. 2. *Carré de quatre*, m. pl. *Dim.* di Quaderno.

Quaderno, *sm. cahier*, m. 2. *carré de jardin*, m. 3. *quaternes*, m. pl. *Dim.* di Quaderno.

Quadernuccio, *sm. petit cahier*, m.

Quàdra, *sf. manière, qualité*, f. 2. *cadran*, m. 3. *tranchoir*, m. *Dim.* di Quadra. 2. *Dim.* di Quadra. 3. *Dim.* di Quadra.

Quadrà, *sf. quantité de tableaux*, f. *Dim.* di Quadra.

Quadrèllo, *sm. dard*, m. 2. *carreau*, m. *Dim.* di Quadrello. 2. *Dim.* di Quadrello. 3. *Dim.* di Quadrello. 4. *Dim.* di Quadrello. 5. *Dim.* di Quadrello.

Quadrèttà, *sf. quantité de tableaux*, f. *Dim.* di Quadretta.

Quadrètto, *sm. carreau*, m. 2. *petit tableau*, m. *Dim.* di Quadretto. 2. *Dim.* di Quadretto.

Quadriènnio, *sm. espace de quatre ans*, m. *Dim.* di Quadriennio.

Quadriforme, *a. de figure carrée*.

Quadragenàrio, *a, a. quadragénaire*.

Quadragesima, *v.* Quaresima.

Quadragesimo, *a, a. quarantième*.

Quadramènto, *sm. quadrature*, f. *Dim.* di Quadramento.

Quadrángolo, *sm. figure quadrangulaire*, f.

Quadrànte, *sm. cadran*, m. 4. *la quatrième partie du cercle*, f. 2. *Dim.* di Quadrante. 2. *Dim.* di Quadrante. 3. *Dim.* di Quadrante. 4. *Dim.* di Quadrante.

— *a. convenable, qui convient, fait à propos*.

Quadrare, *va. carrer, équarrir*.

— *vn. convenir, plaire*.

Quadrário, *sm. marchand de tableaux*, m.

Quadràto, *sm. carré*, m. 4. (t. di stam.) *quadrat*, m. 2. *Dim.* di Quadrato. 3. *Dim.* di Quadrato. 4. *Dim.* di Quadrato.

— *a, a. carré, e. 2. bien formé, e. Dim.* di Quadro. 2. *Dim.* di Quadro. 3. *Dim.* di Quadro. 4. *Dim.* di Quadro.

Quadratùra, *sf. quadrature*, f. 3. *côté d'un carré*, m. *Dim.* di Quadratura.

Quadrèllo, *sm. dard*, m. 2. *carreau*, m. *Dim.* di Quadrello. 2. *Dim.* di Quadrello. 3. *Dim.* di Quadrello. 4. *Dim.* di Quadrello. 5. *Dim.* di Quadrello.

Quadrería, *sf. quantité de tableaux*, f. *Dim.* di Quadreria.

Quadrètto, *sm. carreau*, m. 2. *petit tableau*, m. *Dim.* di Quadretto. 2. *Dim.* di Quadretto.

Quadriènnio, *sm. espace de quatre ans*, m. *Dim.* di Quadriennio.

Quadriforme, *a. de figure carrée*.

Quadriga, *sf. quadrige*, m. չորքձիք • քառաձի • սեղի • սիլը տրուա •

Quadrîglia, *sf. troupe de soldats*, f. զունդ զօրաց • գաւռ • խումբ • դեղչ • •

Quadrîglio, *sm. quadrille*, m. չորից խաղ • խաղ ինչ քառասիսի • սեղի • սելչ հաղիսին • ու սիր իրուց • սիրելու տյուռնու •

Quadrilâtero, *sm. quadrilatère*, m. չորեքկողմանի ձեւ • որոյ չորք ասրիք են • սեղի • քառակիւս լեռն • լեռնի պատերուն ուղիղ •

Quadrilittero, a, *a. composé de quatre lettres*. չորեքգրերեան • սեղի հարիւր •

Quadrilúngo, *sm. carré long*, m. չորեքանկիւն երկայնաձեւ • ուղղան սեղի պիտակելի լեռն •

Quadrimèstre, *sm. espace de quatre mois*, m. չորեքամսեայ ժամանակ • ամիսքանակութիւն չորից ամսոց • սեղի ու • սեղի ու պիտոյք •

Quadrinómio, a, *a. quadrinome*. չորեքանդամ • չորեքանունեան • սեղի երեսուր • ևեհարիւր •

Quadripartîre, *va. partager en quatre*. բնդ չորս բաժանել • ի չորս բաժին հատանել • սեղի ին լինել • սեղի սելչիւ •

Quadrivio, *sm. carrefour*, m. հանապարհաչհիւք • չորք ուղիք • քառաւղի • սեղի ելչ •

Quadro, *sm. carré*, m. 2. *tableau*, m. չորեքկուսի • 2. նկար • պատկեր • սեղի պիտակելի լեռն • գիրեղեան • 2. նուագիչ •

Quadri, *pl. carreau*. սեռ. 2. սալայատ կերպ • չորեքկուսի կարմիր գոյն ի քարտէսս հագուստ • բարբ • 2. օյտն սեղուզբերան օրէնս •

— a, a. *carré*, e. 2. *niais*, e. չորեքկուսի • քառակուսի • 2. ապուշ • ինանդրամիտ • սեղի պիտակելի • 2. սմոռ • սեղեն •

A braccia quadre, *à brasses carrées*. 2. *à foison*. չորեքկուսի կանդնուած • 2. առատապէս • գիրեղեան ինչ ելե • 2. տրե տրե. չանիսի ելե •

Quadrône, *sm. grand tableau*, m. պատկեր մեծ • պէտ • ևսելչ •

Quadrúccio, *sm. brique*, f. սալիւս • ևսելչ •

Quadrúpede, *a. quadrupède*. չորքոտանի • սեղի ոչ • ելե • հոյլոն • սելչ •

Quadruplicâre, *va. quadrupler*. չորեքկրկնել • չորից կրկնել • • քառապատկել • սեղի ին լինել •

Quádruplo, *sm. quadruple*, m. չորեքպատիկ • չորեքկրկին • քառապատիկ • սեղի ին •

Quaentro, *av. ici dedans*. առանէր ի ներքոյ • ներսոյ ելերուե • ելերի դարձոյ •

Quaggiù, *av. ici-bas*. պյոր ի վայր • ա•

Quaggiúso, յոմէն ի խոնարհ • ուսուզ դարձոյ • ներսոյ ելոյզ • դու • պիտակելի •

Quáglia, *sf. caille*, f. լոր • լորամարդ • ոզնի • ոչիսեն • ոխոնեն •

Quagliaménto, *sm. coagulation*, f. մածնուած • ծոյացումն •

Quagliârsi, *vp. se cailler*. մածնուել • ինանձնալ • ծոյանալիսի • ծոյելչիւ •

Quagliatúra, *sf. coagulation*, f. ինանձնալ • մածնութիւն • ծոյացումն •

Quagliére, ի *sm. courcaillet*, m. լորաձոյն •

Quaglièri, ի գործի չինելոյ իրքեւ զլորամարդոց ա• որսոյզ գնասս • ոզնոյզիսեն ոխոնեն •

Quálche, *a. quelque. 2. quiconque*. ինչ • ինն • 2• ո ոք • ով ոք • ոմն • ոք • ոք ևոյ • 2• ոք ոչինե • ոչ ոք • 3• ո. Qualunque.

— volta, *quelquefois*. երբեմն • երբեք երբ • ոք • դ•ևե սերեն •

Qualchedúno, a, *a. e s. quelque, quelqu'un, e. այր ոմն • ոմն • ոք • ինչ • ոք ոչ ելե • ոքո •

Qualcósa, *sf. quelque chose*, m. ինչ մի • ինչ ինչ • ոք ևոյ •

Qualcúno, a, *a. quelque, quelqu'un*. ոմն • ոք • ինն • ոք ոչ ելե • ոքո •

Quále, *sm. qualité*, f. որպիսութիւն • հանգամանք • պայման • դրոյ • որակ • ևոյ •

— *pr. lequel, laquelle, qui. 2. quel? 3. qui. 5. l'un... l'autre*. որ • այն որ • 2• որ • որպիսի • որպիսի ինչ • զինչ • 3• ով • ո՞. 4. որ • որ որ միանգամ • 5• ոմն • • • ոմն • ևոյ • մին • • • մեւոն • ևոյ • հանէրոյ ևոյ • 2• ևոյ • ևո՞ • ևո՞ • ևո՞ • 3• ևոյ • 4• ևոյ ևոյ • 5• ոք • ոք ևոյ ևոյ • • • ոքեւոյ •

— *av. comme, de même que*. որպէս • զիարդ • ևոյ •

Qualésso, *pr. qui? quel? 2. quelque*. ոք? • ով? • հանէրոյ • ևոյ?

Qualificâre, *va. qualifier. 3. illustrer, distinguer*. նշանակել • որպիսութիւն • զգնութիւն • գնահատանս իրքեւ • զնել ի կարգի ինչ • յայտ առնել • պատմել • ասշնաւնել • • որակ մի տալ • • որակոցնել • 2• տալ պատն ինչ պատոյ • յորերգիսա ինչ • 3• երեւակի • փառաւոր • պատճառի առնել • • ևեհարհել • • ևեհարհ • 2• ևեհարհ վերհա • ևեհարհ ևեհարհ • 3• ևեհարհ վերհա • ոլ • հանէր ևեհարհ •

Qualificáto, a, *a. qualifié, e. 3. rare, excellent, e 4. criminel*. պատճառեալ • յատկացեալ • ինչ կարգեալ • 2• (այր) պատուական • փառաւոր • 3• ազնիւ • երեւելի • նշանաւոր • 4• վնասապարտ • ևեհարհելի • 2• ևեհարհելի • 3• ոլ • հանէրոյ • 2• ոսոլ •

Qualificatóre, *sm. qualificateur*. m. քաղիչ • գնահիչ • քննիչ (հերետիսոխոսից) • որպիսիչ • գործեհարհիչ •

Qualificazióne, *sf. qualification*, f. պատճառութիւն • յայտարարութիւն (պատուոյ, յանգանաց) • վրա• ևեհարհ •

Qualità, *sf. qualité*, f. 6. *espèce, sorte*, f. 7. *condition*, f. 8. *maniere*, f. որպիսութիւն • զգնութիւն • սեռ • ազգութիւն • յանկութիւն • զգութիւն • հանգամանիք • որակ • որակութիւն • 2• բարբ • բնութիւն • փառութիւն • 3• պատոյ պատոյ • յորերգութիւն • պատիւ • 4• պատիւ • պատուոյ • բարձրութիւն • ևեհարհութիւն • 5• փառաւորութիւն • ապա • պատուականութիւն • 6• ապա • ջուի • կերպարանք • • սեռակ • 7• կարգ • սահմանի • պայման • վիճակ • 8• պայման • արհակ • • ևպանակ • ևեհարհ • սեղեհեն • սեղեհ • ևոյ • ևեհարհ • 2• ևոյ • սեղեհ • ևոյ • 3• ևոյ ևեհարհ • ևոյ • ևոյ • 4• հանէրոյ • սեղեհ • հանէրոյ • 5• ևեհարհ • ևոյ • ևեհարհ • 6• ևոյ • 7• հոլ • սեղեհ • 8• ևոյ •

In —, *en qualité*. իրքեւ (հանանակով) • ևոյ •

Qualitativo, a, *a. de qualité*. որպիսութեան • հանգամանաց • յայտարար պատուոյ, սեռ • հանգամանի ևոյ • սեղեհեն • սեղեհեն •

Qualmente, *av. comme, de quelle façon. որպէս. որպէսզի. Նէյթէլ. Դաշտ.*

Qualóra, *av. quand, lorsque, toutes les fois que. յորժամ. իրրեւ. քանիցս անգամ թէ. Նէ վէրջն ոչ. Ղուկ ՚ի ՚ե ոչ.*

Qualsisia, } *a. quiconque, quelconque. ո՛եւ*
Qualsivóglia, } *եւ. իցէ. գինչ եւ իցէ. Հէր ոչ՛ էր. Հէր Նէ էր.*

Qualúnque, *a. qui que ce soit. ո եւ. պէտ. ամենայն. գինչ եւ իցէ. որ եւ իցէ. 2. որ ոք. իւրաքանչիւր, ամենայն որ. որ միանգամ. Հէր Նէ. Հէր Նէ էր. Հէր չէր. 2. ոչ՛ ոք. Հէր ոչ՛ էր.*

Qualunquevólta, } *av. toutes les fois que.*
Qualvólta, } *քանիցս անգամ որ. իրրեւ. յորժամ. Հէր տէյ՛. Հէր ՚ի ՚ե ոչ.*

Quando, *c. quand, lorsque. 2. quand? 3. puisque. 4. quand même, quoique. 5. toutes les fois que. 6. pourvu que. 7. tantôt, quelquefois. յորժամ. մինչ գեռ. իրրեւ. ի ժամանակի որ. 2. Երբ. 3. որ. որովհետեւ. 4. թէ եւ. թէեպէտ եւ. 5. քանիցս անգամ եւ. 6. միայն թէ. 7. երբեմն. իրրեւմի. է գի. Նէ վէրջն. ՚ի ՚ե ոչ. 2. ՚ի ՚ե ՚ի ՚ե. 3. վէրջն. վերջապէս. 4. ՚ի ՚ե ոչ՛ էր. 5. ՚ի ՚ե ոչ՛ էր. 6. ոչ՛ ոք. 7. ՚ի ՚ե ոչ՛ էր.*

Quandochè, *c. lorsque. 2. quoique. 3. en quelque temps que. յորժամ. մինչ գեռ. մինչ. 2. թէ եւ. 3. Երբ եւ իցէ. ՚ի ՚ե ոչ՛ էր. Նէ վէրջն ոչ՛ էր. 2. ՚ի ՚ե ոչ՛ էր. 3. Նէ վէրջն ՚ի ՚ե.*

Quandúnque, *c. toutes les fois que. յամենայն ժամանակ որ. քանիցս անգամ որ. ՚ի ՚ե ոչ՛ էր.*

Quantità, *sf. quantité, f. 3. abondance, multitude, f. nombre, m. չափ. որչափութիւն. քանիութիւն. քանիութիւն. * քանակ. * քանակութիւն. 2. չափ տիրապետիչ. 3. առատութիւն. յաճախութիւն. բազմութիւն. թիւ. Ձեռագ. ԹՈՒԱՐ. ԹՈՒ. տեմ՛ պիղծ. 2. Վէրնէն Վէրն. 3. ՚ի ՚ե ոչ՛ էր. Վերջապէս Վերջ. Ղուկ ՚ի ՚ե ոչ՛ էր.*

Quánto, *a. a. combien. որչափ. որքան. քանիցն. Նէ Ձեռագ. ՚ի ՚ե.*

Tutto —, *autant que, tout ce que. որչափ եւ. ինու. ամենայն. Համբէնէ. Գէ՛ն. ՚ի ՚ե. Վերջ.*

— è ? *depuis quand? քանի՞ ժամանակ են. Նէ Ձեռագ Վերջն ոչ՛.*

— *av. combien 2. autant que. 3. depuis quand. 4. quant à, pour ce qui est de. . . որչափ. քանի՞. 2. որչափ եւ. որչափ. որ պէս. 3. ցորչափ ժամանակս. 4. ինու. յաղագս. վասն. իսկ. Նէ՛ն. Նէ Ձեռագ. 2. Նէ Ձեռագ ոչ՛. Նէ Ձեռագ. Վերջն. 3. ՚ի ՚ե ոչ՛. Նէ Ձեռագ Վերջն ոչ՛. 4. Վերջ Վերջն. (Նէ՛ն Վերջն) Նէ՛ն. Վերջն (Նէ՛ն).*

Quantochè, *c. quoique. թէեպէտ եւ. Ձեռագ.*

Quantúnque, *a. quelconque. 2. tout ce que. 3. autant que. որչափ եւ. ո եւ պէտ. գինչ եւ իցէ. 2. որչափ ինչ. որ ինչ. Համբէնէ. 3. որչափ. քանիցս եւ. Նէ Ձեռագ. Հէր Նէ՛ր. 2. Նէ՛ն Վերջն ոչ՛ էր. 3. ՚ե. ոչ.*

— *c. quoique, bien que. 2. combien, autant que. թէեպէտ եւ. 2. քանի՞. գիարգ. որչափ. Ձեռագ. 2. Նոյնպէս. Նէ Ձեռագ.*

Quaránta, *num. quarante. քառասուն. Ձեռագ. Ղուկ՝ Վերջն. Վերջն.*

Quarantána, } *sf. quarantaine, f. քառասուն*
Quarantèna, } *յառաջ. քառասնօրեայ ժամանակ. Ձեռագ ՚ի ՚ե.*

Quarantésimo, *a, a. quarantième. քառասներորդ. Ձեռագ Վերջն.*

Quarantigia, *sf. garantie, f. երաշխաւորութիւն. Վերջն Վերջն.*

Quarantigiáto, *a, a. avec garantie. երաշխաւորեալ. երաշխաւորութեամբ. Վերջն Վերջն.*

Quarantina, *sf. quarantaine, f. քառասուն մի. * քառասնեայ. 2. քառասնեայ պահ, դադարութիւն. քառասնեայ ժամանակ, արգելուն ժամս անտես. 3. քառասնեայ ներողութիւն. Ձեռագ տան. 2. լուծրեցին Ձեռագ ինձ. Ղուկ՝ Վերջն. 3. Ձեռագ ի՛նչ. Հուլիսին.*

Quarant'óre, *sf. pl. quarante heures, f. pl. քառասուն ժամ (յորս յանդիման դնի մարմին Քրիստոս ի բարձանգրկին). Ձեռագ Ղուկ՝ Ձեռագ.*

Quarantótto, *num. quarante-huit. քառասուն եւ ութ. Ձեռագ Վերջն.*

Quáre, *c. pourquoi. վասն ընդ. վասն Ընդ ինչ.*

Quarentina, *v. Quarantina.*

Quarésima, *sf. carême, m. քառասնորդք. առաջաւորաց. քառասնորդաց պահք. * մեծ պահք. պահք ՚ի ՚ե.*

Quaresimále, *a. quadragésimal, e. քառասնորդական. առաջաւորեայ. պահքի ՚ե ՚ե (Վերջն).*

— *sm. carême, m. Տաճան քառասնորդաց քարոզելի Վերջն. քառասնորդաց քարոզելիք. պահքի ՚ե ՚ե Վերջն Վերջն.*

Quarta, *sf. quartaut, m. 2. le quartier de la lune. 3. la quatrième partie d'un cercle. չորիր քոռ. 2. չորրորդ լուսին. 3. չորիր մասն, չորրորդ բոլորակի. * քառորդ. * սահ լուսի. 2. ՚ի ՚ե Վերջն. 3. Վերջն Վերջն. Վերջն Վերջն. Վերջն Վերջն.*

Quartana, *sf. fièvre quarte, f. Վերջն, անդր չորեքօրեայ. * քառորդ. Վերջն Վերջն Վերջն Վերջն Վերջն Վերջն.*

Quartanáccia, *sf. mauvaise fièvre quarte, f. սասանի անդր չորեքօրեայ. * քառորդ. Վերջն Վերջն Վերջն Վերջն Վերջն Վերջն Վերջն Վերջն.*

Quartanário, *a, a. qui a la fièvre quarte. չորեքօրեայ Վերջնով գրաւեալ, տեառն. Վերջն Վերջն Վերջն Վերջն Վերջն Վերջն Վերջն Վերջն.*

Quartáto, *a. a. râblu, e. 2. écartelé, e. պարտուտ. զէր. Վերջնիկ. Տաճան Վերջն Վերջն. 2. ի չորս Տաճանս կամ ընդ չորս բաժանեալ. Վերջն. Վերջն. 2. Վերջն Վերջն. Վերջն.*

Quarteróne, *sm. quartier de la lune, m. չորրորդ լուսնի. չորրորդ մասն լուսնական ամսոյ. Վերջն Վերջն.*

Quarteruóla, *sf. quartaut, m. չորիր գրիւ. չորրորդ մասն գրասնի. Վերջն. Վերջն Վերջն Վերջն Վերջն Վերջն.*

Quarteruólo, *sm. jeton de laiton, m. փայտ. նապ. ոսկրի. պղնձագոծ. Վերջն Վերջն Վերջն.*

Quartiãto, a, *a. qui prouve quatre quartiers de noblesse.* տասնմի. ազնուական ի չորրորդ աստիճանի այս ինչն ի հայրէ. ի հանդից, ի հարցն եւ ի մայրն կուսէ. ծնած պսակ.

Quartícello, sm. *un petit quart d'heure, m.* չորրորդ մի ժամու. * քառորդկէ մը. պէս ոմանք ըսեն. (նշանէ)

Quartière, } *sm. quartier*, m. չորիր մասն.

Quartiéri, } չորրորդ. * քառասի. 2. ֆեղդ. կողմ քաղաքի. վճակ. 3. փակը, կոչնակը զօրաց. զօրանոցաց տեղիք, քառասի. 4. բանակ. ճամբար. 5. ձմերոց. ժամանակ ձմերեայ. 6. հանգիստանոց. հաց. պարեզ զօրաց. 7. բանակաւորիլ. 8. զօրաժողով. ժողովուած զօրաց. 9. կենաց հնարելոյ ուրեք. ի հոգւոյն ինեն. մարդասիրութիւն. 10. կողմն, բաժին ասուն. պետրոնեան ձոյ, ձիուն. բոռոյ. լուծեր. 2. ամուլեր. 3. ֆելլեր. սոեր ֆելլեր. 4. զրոյս. սոեր ֆելլեր. 5. ֆելլոյ ոճի խոնի. ֆելլեր. 6. պետրոնեան. 7. զրոյս զրկոյ. 8. սոեր ֆելլոյ ոճի խեր. 9. պոլելլեր ֆելլեր. ֆելլ. պետրոնեան. 10. եվն պետրոնեան. զօնոլեր պէս պոլեր.

Non dar —, *ne faire point de quartier, faire main basse.* չնինալել. կատարել. սպանանել. ֆելլեցիոն ինելներ.

Quartiermástro, *sm. maréchal de logis*, m. 2. *quartier-maître*, m. պահակ ձմերոցաց. վերակացու կայնելոյն զօրաց. 2. համարատար, ոստիկան առնկաց. ֆելլ նոլելլ. 2. ինելեցի նոլելլ.

Quartina, *sf. quatrain*, m. չորիրկարգեան ասիրեան կամ սուն երգոյ. ոիոելոյ.

Quarto, *sm. quart*, m. 2. *morceau*, m. 3. *quartaut*, m. չորիր մասն. չորրորդ. * քառորդ. 2. մասն. կտոր. ոչխար. 3. չորիր գրոյ. բոռոյ. պետրոնեան պէս լուծեր. (նշանէ) 2. ֆեղդ. ֆելլ. 3. բոռոյ պելե.

In —, *in-quarto.* չորիրծալեան. * քառածալ. պետրոն պելելլ (ոիոելոյ պելելլոյ)

— a, *a. quatrième.* չորրորդ. պետրոնեան.

Quarti, *quartier de noblesse*, m. 2. *quartier de la lune*, m. ասոճեան ազնուականութեան. տոհմ. չորիր ազգասուիցն ազնուականեայ պարիզն հայր. մայր. հասուն ի հարսնդհանուէ եւ հանդիպ ի մայրն կուսէ. 2. չորիր մասն լուսնական ամսոյ. չորրորդք լուսնի. ասելլոսելելե պետրոնեան. ոչ. 2. ոչ լուսնելե.

Quartodécimo, a, *a. quatorzième.* չորիրասաներորդ. ի պետրոնեան.

Quartogénito, a, *a. quatrième (fils, fille).* չորրորդ (ասոյր. գասոյր). պետրոնեան (նվլասի)

Quárzo, *sm. quartz*, m. կոտրոյ կամ կարծ քար. որձաքար. նվլաշ ֆոլլ.

Quárzóso, a, *a. de la nature du quartz.* կարծատ. որձաքարի (հոգ). նվլաշոլելի.

Quási, *av. comme.* 3. *presque, environ.* պրպես. իբրեւ. քան որինակի. 2. իբր այն ինե. որպէս ինե. 3. գրինէ ե. նվլ. 2. ինեյ. 3. հեռեն. ասելի.

— quasi, *peu s'en faut.* գրինէ. հեռեն.

Quasicontratto, *sm. quasi-contrat*, m. իբրեւ գայն. լուծելոյն գայն. ոոյ ոի ֆասվլ. հեռեն լոոելո.

Quasiménte, *av. presque, environ, à peu près.* գրինէ. հանգոյն. ասելի. նոաշեն. հեռեն.

Quassù, } *av. ici haut.* ասուեն ի բարձունս.

Quassúso, } այսր ի վեր. դասոյս նոաշոսոս. պոոբոյս նոաշոլլ.

Quaternário, v. Quadernario.

Quaternità, *sf. union de quatre*, f. չորք ինչ. չորք մի. * քառեակ. պետրոնեան պէս ոլլոլլ. պետրոնեան.

Quattamente, *av. en cachette, en tapinois. à* ծածուկ. գայտուկ. գայտագործ. նվլլեցի.

Quátto, a, } *a. tapi, baissé, e.* կրաստիպ ի

Quattóne, } ինդայլել. զգուռալ. նվլլեցիոն էնի նոլելլ. պետրոնեան.

Quattordicésimo, a, *a. quatorzième.* չորիրասաներորդ. ե պետրոնեան.

Quattórdici, *num. quatorze.* չորիրասան. ե պետրոն.

Quattridiáno, a, *a. de quatre jours.* չորիրաւրեայ. չորից աւուրց. պետրոն նվլլեցի.

Quattrinaccio, } *sm. mauvais liard*, un *liard*,

Quattrinéllo, } m. դանդ ոի. բնիսն մի. պէս ֆոլլ. պէս ֆոբոլ.

Quattríni, *sm.pl. argent*, m. արծաթի. պաղեր. գրամ. * ասակ. ոսեի.

Esser in —, *être en fonds.* ընդհանս լինել. ոսեինի, ֆալոյ օլնան.

Quattrino, *sm. liard*, m. բնիսն. գանդ. խոլրեւոյ. ֆոբոլ. ֆոլլ.

Quáttro, *num. quatre.* չորք. պետրոն. ֆոլլեր. նվլոյ.

Andar in —, *marcher à quatre pattes.* ի չորս գնալ. պետրոն ոյոե նոոնոլե նվլնե.

A —, *à foison, abondamment.* վոոսոնեանի. ասասանեմանի. պոլ պոլ.

Quattrocento, *num. quatre cents.* չորեքհարիւր. պետրոն հնա. նվհոբոտոս.

Quattromila, *num. quatre mille.* չորեքհազար. պետրոն պէս.

Quáttro témpora, *sf.pl. quatre-temps*, m. pl. երեքաւրեայ պահք չորից փոխոխմանց տարւոյ. փոխոխմանց նամասաց. պետրոն պետրոն նոոնոլե ֆոոմ նվլլեցի.

Quegli, quéi, que', *pr. celui. 2. pl. ceux-là. նա. այն. 2. նորա. ո. ոլ. ե ոսոմ. ո լեյ. 2. ոնոյ.*

Quéllo, a, *pr. celui, celui-la, ce. նա. այն. ո. ոլ. ե ոսոմ.*

— a, *a. ce*, m. *cette*, f. *այս. այն. ե. պես (ոսոմ).*

Quérce, *sf. chêne*, m. կաղնի վայրի. ե. պետրոն.

Quercéto, *sm. chênaie*, f. կաղնիք. անասն կաղնեաց. պետրոն.

Quercia, *sf. chêne*, m. կաղնի. ֆեղդաձ. պետրոն. պետրոն.

Quercino, a, *a. de chêne*, m. ի կաղնւոյ. պետրոն.

Querciuóla, *sf.* } *chêneau, jeune chêne*, m.

Querciuólo, *sm.* } նորաստեղի ֆեղդաձ. մանասկաստեղի կաղնի. ոնոյնե. ֆեոսն պետրոն.

Querela, *sf. plainte, doléance, lamentation, f. pleurs*, m. pl. զգր. վեճառնիրեան. պրոտեսի. ասելոսե. նվլլեցի. նվհոյեն.

Dar — ad alcuno, *accuser qn. en justice.*

ամբաստանել. տրատնիլ լինել. բողոք հարկանել. լեռնէ ինէ.

Querelare, va. accuser, porter sa plainte en justice. ամբաստանել. դատապարտ լինել. լեռնէ. տատ ֆերէտա ինէ.

Querelarsi, vp. se plaindre, se lamenter, gemir. Ցնծել. կոծել. լալ. ողալ. քանքարել. տրտնջել. աճշոտ. ալլոտ. ֆերէտա ի ֆիլան ինէ.

Querelatóre, sm. accusateur. m. ամբաստան. դատապարտ. լեռնէտ.

Querelatório, a, a. plaintif, ve. ամբաստանական. քրիմեանաց. լեռնէտի. լեռնէտի ինէ տալ.

Querente, a. qui interroge. խնդրող. հարցանող. տրտնջէ. ոզտոճոտ.

Querimónia, sf. lamentation, plainte, f. ողբ. ցնծութիւն. տրատնէ. լեռնէտ. լեռնէտ. ֆերէտա.

Querulo, a, a. triste, plaintif, ve. ողբացող. դժգոհ. տխուր. ալլոտնէ. հանդատ. խելնոտոտ.

Querulóso, a, a. dolent, e. plaintif, ve. lamentable. ողբացող. տրտնջող. տհամ. քանքաւոց. ալլոտնէ. ինէտ. լեռնէտինէ.

Quesito, sm. demande, question, f. հարցանած. խնդիր. ոխոտ. ոզոտոճ. մալնէտ.

Questésso, a, pr. celui-ci, celle-ci. սա. այս. դա.

Quésti, pr. celui-ci. 2. pl. ceux-ci. սա. այս. այս որ. 2. սոքա. դոտ. տատ. 3. դատ.

Questionamento, sm. dispute, f. débat, m. խնդիր. մաքառումն. կռիւ. նէտ. գնեֆ. տեւէ ի.

Questionare, va. disputer, se quereller. վիճել. մաքառել. կռուիլ. կռտուիլ. գնեֆ. գնեֆ տեւէ ինէտ. լեռնէտ.

Questionatóre, sm. disputeur, contredisant, m. վիճող. կռպարող. բանակռիւ. հակառակող. նէտ ինէն.

Questione, sf. question, demande, f. 2. dispute, f. 3. doute, m. խնդիր. հարցուած. 2. խնդիր. մաքառումն. պայքար. վիճաբանութիւն. 3. տարակոյս. տխուլ. տատ. 2. եռելատ. նէտ. գնեֆ տեւէ. 3. էտէն.

Questioneggiamento, sm. débat, m. վիճաբանութիւն. պայքար. նէտ ինէ.

Questioneggiare, va. disputer. վիճել. կռուել. մաքառել. նէտ, գնեֆ տեւէ ինէտ.

Questo, pr. celui-ci. 2. ceci, cette chose. սա. այս. այս որ. 2. այս. այս ինչ. դատ տատ. 2. դատ ինչ.

In —, sur cela, là-dessus. յայնմ ժամանակի. յայնժամ. անդէն. ով ինէտ.

— a, a. ce, cette. այս. դատ.

Questóre, sm. questeur, m. գանձապետ, գանձատր (Հռոմայեցոց). նատէնէտատ.

Questoria, sf. queste, f. խնդրութիւն, պատիր. գանձապետի. նատէնէտատէ.

Questuante, sm. mendiant, m. մուրացիկ. տէնէնէ.

Questuare, va. mendier. մուրալ. տէնէնէ.

Questuazione, sf. mendicité, l'action de mendier, f. մուրացկութիւն. մուրալ. տէնէնէտ. տէնէնէտինէ.

Questúra, sf. queste, f. խնդրութիւն, պատիր. գանձատրի. նատէնէտատէ.

Quetamente, av. sans bruit, à la sourdine. խաղաղիկ. լռիկ. Ցանդարտիկ. հանդարտ ինէ. գնեֆտ. տէնէնէ տէնէնէտ.

Quetánza, v. Quitanza.

Quetáre, va. arrêter. 2. calmer, pacifier, apaiser. կասեցուցանել. կացուցանել. 2. յաժանդակել. խաղաղել. Ցանդարտեցուցանել. գատրատրէտ. 2. էնէտէրէտ. ինէտէն, ոտատ տինէ. 3. v. Quitare.

Quetársi, vp. reposer, se calmer. դադարել. կասել. Ցանդարտիլ. յանձնալ. տինէտ. գնեֆ. գատրատ.

Quéto, sm. v. Quitanza.

— a, a. tranquille. 2. arrêté, e. qui ne bouge pas. 3. content, satisfait, e. խաղաղ. դպնն. հեզ. Ցանդարտ. լուռ. 2. դադարեալ. կասեալ. անխաղաց. անշարժ. 3. գոհ (ինեմ). խաղաղ. Ցանդ. չասացեալ. տաճնէ. ինէտ. ինէտի տատատ. տէնէնէ. տատ. հանդիր. 2. տատրատ. գնեֆտ տատ. 3. նէտէրէտ. գնեֆտ տատ ինէտ.

Qui, av. ici. 3. là. 5. ici-bas, dans ce monde. 6. dans ce cas, sur cet article. 7. maintenant. 8. alors. աստ. աստէն. 2. այսր. այսրէն. 3. անդ. անդէն. 4. անդր. այրր. անդրէն. 5. աստէն ի խոնարհ. յայսմ աշխարհի. 6. յայսմ վայրի. յայս դէպս. զայսմանէ. 7. արդ. այժմ. 8. յայնժամ. գատ. տատրատ. 2. գատրատ. 3. գատ. 4. գատ. 5. դատ տէնէնէտատ. 6. դատ հանդիր. տրտնէտ. հատէնէտ. 7. ինէտ. 8. ի էնէտէն.

Quia (star el), vn. se contenter, s'acquiescer en, consentir, se satisfaire, se plaire à, prendre plaisir à, agréer, se complaire à, trouver bon, approuver, se ranger à l'avis de, être d'accord avec. բաւ ելնէ. տէնէնէտինէ տրտնէտէտատ.

Quici, av. ici. աստ. աստէն. գատատ.

Quiddità, sf. essence, quiddité, f. բնութիւն. եսութիւն. իսկութիւն. գիտութիւն. զրի. ատ. հանդիր.

Quidentro, av. ici dedans. աստէն ի ներքս. գատատ ինէտէն.

Quiescente, a. tranquille, qui est en repos. հանգստ. Ցանդարտեալ. խաղաղ. ըտնին. հատատատ.

Quiescere, vn. reposer. հանդարտել. հանդչել. տինէնէտ. հատատ. ըտնին ինէտ.

Quietamente, av. paisiblement, tranquillement. խաղաղաբար. հանդարտապէս. բատնի. հատատ ինէ.

Quietánza, v. Quitanza.

Quietáre, v. Quietare.

Quietazione, sf. repos, m. 2. tranquillité, paix, f. calme, m. հանդիստ. 2. հանդարտութիւն. խաղաղութիւն. ըտնինէտատ. տինէնէ. 2. ըտնինէտատ. հատատ գատատատ ինէտ.

Quietezza, sf. repos, m. 2. tranquillité, paix, f. calme, m. հանդիստ. 2. հանդարտութիւն. խաղաղութիւն. ըտնինէտատ. տինէնէ. 2. ըտնինէտատ. հատատ գատատատ ինէտ.

Quietismo, sm. quiétisme, m. հանդստական. հանդարտութիւն. ատտին հանդստականութեանց. հատատէնէտատ հատինէտ.

Quietista, sm. quiétiste, m. հանդստական. հանդստական հաստատատ. հատատէնէտ.

Quieto, a, a. pacifique. խաղաղաբար. խաղաղասէր. գատէլ էտէն. գատէլ տինէ. 2. v. Queto, a, a.

Quillo (cantare in), *vn.* *chanter en fausset.* երգել ամբռնական, բանագրաւեալ, աւր ձայնը. Դասագէտ պահանձեալ բարբառով. Բան ոչ օրհնան ինձ ահր ահ էլե, կենաց ոհոնելը (երգել) ձեռահար. Երգի աղերսիր.

Quinamonte, *av.* *là-haut.* *p* բարձր եւ *p* հեռասան վայրս. Երկոսեան վեր երբեմ Բարձրացոր.

Quinario, *sm.* *union de cinq choses*, *f.* *2.* *quinaire*, *m.* Հինգ բեղ. Հինգ թեհ. Հինգ մի. * Տնգեակ. *2.* Հէս գնաար. * Հինգնոց. Դեղ. *2.* Երգ ահնոր.

Quinavälle, *av.* *là-bas.* *p* խոնարհ եւ *p* հեռասար տեղիս. *p* աստիճ կողմանս. Ալոալ Բարձրերբ.

Quincentro, *av.* *ici dedans.* աստեղ *p* ներքս. դասնոս Երբեմն.

Quinci, *av.* *d'ici.* *2.* *par ici.* *3.* *après.* *4* *à cause de cela.* աստի. աստեղ. աստասին. *2.* աստի. յայսմ վայրէ. ընդ այս տեղի. *3.* յետոյ. ապա. *4.* ատասի. վասն որոյ. յայսմանա. վասն այսորիկ. դասնոսան. դասբասան. *2.* ատ Բարձրեան. դաս Երբեմն. *3.* ոհոր. *4.* օլ ահնոհոսին. ոհոան Երկնիրբեր.

Quinciótfre, *av.* *ici autour.* աստեղ շուրջանանի. դաս Երբեմ Երկոքեան.

Quindecimo, a, *a.* *quinzième.* Հինգհասասաներորդ. ծ Դեղնեին.

Quindi, *av.* *de là.* *2.* *par là.* *3.* *là.* *4.* *ensuite.* *5.* *à cause de cela.* անոի. անդասանի. անդասին. *2.* անոի. յայնմ վայրէ. ընդ այն տեղի. *3.* անդ. անդէն. *4.* ապա. յետոյ. *5.* ասանի. վասն այնորիկ. ոհոան. օ Երբեմն. *2.* օ Բարձրեան (Երկնէ). *3.* օրհոս. *4.* ոհոբեր. *5.* դասնոսան Երկնիրբեր. օլ ահնոհոսին.

Quindicésimo, a, *a.* *quinzième.* Հինգհասասաներորդ. ծ Դեղնեին.

Quindici, *num.* *quinze.* Հինգհասասան. ծ Դեղ.

Quind'öltre, *av.* *au-delà.* անդր. ընդ կող.

Quinoître, *sm.* *quinzain.* Յիսնեան ընդ այնոսիկ. օլ Երբեմնեան.

Quinquagenário, a, *a.* *quinquagénaire.* յհասնասնան. Երէլի Երէլհասն.

Quinquagésima, *sf.* *quinquagésime*, *f.* պենասհասաներ. յհասներորդբ. *2.* Կիրակէ բան բաբեկնդասի. Երեհոբէլ. *2.* Երի ահնոհ ֆասբեր.

Quinquagésimo, a, *a.* *cinquantième.* յհասներորդ. Երէլհասնի. Համասհասնե. Երեհոհասնե.

Quinquángolo, *sm.* *pentagone*, *m.* Հինգանկիւնի. Դեղ ֆհասէլհ Երէլ.

Quinquénnio, *sm.* *espace de cinq ans*, *m.* Հինգ ամոց ժամանակ. Հինգամեայ ժամանակ. Դեղ Երէլ.

Quinta, *sf.* *quinte*, *diapente*, *f.* Հինգերորդ. Համեհհասի դեր ֆասհասի ահբ.

Quintadécima, *sf.* *la pleine lune*, *f.* Կիրճասբասնեն լի լուսնի. ոհոլա ահ. ահբեր.

Quintále, *sm.* *quintal*, *m.* կենդհնար. Համբեր լիտր. դեր ֆասհոբ.

Quintana, *sf.* *quintaine*, *f.* Նպատակ արդելնելցող. Տեղ վայրեալ չոր ահկընկիզք. Ձգելն զգեղարդեն. ոհոասհան Երբեմ Նետհան.

Quintávolo, *sm.* *bisaieul du bisaieul*, *m.* Հինգերորդ Հաւ. * Հնգապապ. դեհբեհ դեհբհեն դեհբեհ.

Quintérno, *sm.* *cahier*, *m.* գիրք փոքրիկ. ահերհիբ.

Quintessenza, *sf.* *quintessence*, *f.* Հինգերորդ գոյացութիւն. Էհեերական ասքբ. Էհեեր (քան Հնոց փիլհասոփայից). *2.* ազիհ. անասբ Հիւհին. Տյասեն իրեբ. ոպի. *3.* գլխասբ, ընտիր, լաւագոյն մասն. ուժիղ. *4.* Նաբբ, Տասնակ, խորին մասն. խորբ. *5.* չաՏ. ընտի Երանելին. դեհբեհեն Երանելբ. *2.* Երկոսեան բասն. *3.* գնդասրեին. ալոբբ. *4.* Երեհ. Իհէլի Բարձբեբ. *5.* ֆհոսեհ. ոհոբ.

Quinto, a, *a* *cinquième.* Հինգերորդ. դեհբեհեն. Երհոհ. ֆեհեհոհ.

Quintodécimo, a, *a.* *quinzième.* Հինգհասասաներորդ. ծ դեհբեհեն.

Quintuplicáre, *va.* *multiplier par cinq.* Հինգհասգասուցանել. Հինգապատիկ, Հինգկին ասձնել. Հինգհնել. դեհ Էհէ ըշդ Երհեհ.

Quintuplo, *sm.* *quintuple*, *m.* Հինգապատիկ. Հինգկին. դեհ ֆասհ.

Qui pro quo, *sm.* *quiproquo*, *m.* Վրիպակբ. սխալանբ. Երհոլբ. Երհոլբ.

Quiritta, *av.* *justement ici.* Կրնս աստեղ. դեհ ուղիղ. այսբ. ոբ ոհոբբեհ դասբասա, դասբասյ.

Quisquíglia,) *sf.* *balayures*, *ordures*, f. pl.

Quisquília,) *2.* fig. *insectes*, *poissons menus*, m. pl. ազա. ազուգբհասնեն. ասեբբբբ. *2.* մանրեսամ Կրասեբ. գեհասեբ. Վրիպասբ. որդասեբ. * Ժժմասեբ. ոհոհեհբհոհեհ. Երբ Երեհ. *2.* ոհեհ գեհեհեհբ. դհոբբեհ.

Quistionamento, ecc. *v.* Questionamento, ecc.

Quitánza, *sf.* *cession*, *remise*, *f.* *2.* *quittance*, *décharge*, *f.* *acquit*, *m.* գաղաբաձն, Հնազանհեան եր պասաց Հասուցեալ. *2.* Հնազի Հասուցման. մասբհան, Հեռացագբ պասաց Հասուցեալ. * Վճարագիր. ֆեհ. գբհեհ. Բհոբհեհբ. *2.* Երբ ֆհոբհեհբ. Երհ Բհոբհեհբհ. ոհեհ.

Quitáre, *va.* *décharger une obligation*, *faire quittance*, *quittancer.* Հնազել զպատհան. Տբհասել զՀասուցման. Տբհասել Երասանց. Բհոբհեհ Երհեհ. պբհեհոհասն Երհեհ. Հոբհեհասն Երհ Երհեհ.

Quivi, *av.* *là*, *dans ce lieu.* *2.* *dans ce temps-là.* *3.* *de là*, *de cette cause.* *4.* *ensuite.* անդ. անդէն. *2.* յայնմ ժամանակի. յայնմ վայրի. յայնժամ. *3.* աստասին. աստահ եսի. վասն այսորիկ. *4.* յետոյ. ոհոր. օբհոան. *2.* օ. Երհոն. օլ ոբհոան. *3.* ոհոհասն. օ ահհոհոսին. *4.* ոհոբ.

Quócere, ecc. ecc. *v.* Cuocere, ecc. ecc.

Quota, *sf.* *contribution*, *f.* բաժին. մասն. Համգաձայն. (բաժին Հրամանելբ ուբուբ ի Տասնեակս ընչ). Հհոբ. Երց. ահբհեհբ. (Հերհեհբ).

Quotare, *va.* *arranger.* կարգել. դնել յհբբասբհբբհբ ահգասոյ աստասելլ. գնեհլ գկարգ իրիբ. Նհասբ Վերհոբ. Երբհեհ Երհոհ.

Quotidianamente, *av.* *journellement*, *tous les jours.* Տասաաոգասբ. ասբ բասո ասբհ. Հեր Երհ. Երհոհ Երհ. Երհ դհ Երհ.

Quotidianeggiare, *vn.* *devenir quotidien.* *2.*

faire qc. journellement. Համապատբեպ, ապրաուարէ լինել. 2. զորձել զաբջանապագ. առնել ինչ Համապատբեր. Հեր կեռնէ. Հեռնէ օշտ. 2. Հեր կեռն, Հեռնէն Հիմն.

Quotidiano, a, a. journalier, e. quotidien, ne. Համապատբեր. Համապատբեպ. ապրաուարէ. Հեր կեռնէ. Հեր կեռնէ. Հեռնէն Հերբոնէ.

Quoto, sm. arrangement, ordre, m. կարգ. յարհիսաձանաթիւն. ոբբ. Նէտ. 2. v. Quociente.

Quoziente, sm. quotient, m. քանիերորդ բաժին. * քանորդ. Ռաֆիմ հնասէն Նեղինեան. Ռաֆիմ հնասէն.

R.

R, sf. decima sesta lettera dell'alfabeto e la duodecima delle consonanti.

Rabacchio, } sm. petit enfant, m. մանկիկ.
Rabacchiuolo, } մոդսկիկ. գնաբէ գջուած. Հեր. մաաաէ.

Rabárbaro, sm. rhubarbe, f. գաբ. խաաբդիկ. բաՀեռ.

Rabballinare, va. emballer. վաճդակել զաղջաճդան վաճաաաց կապել գբեաՀեռ զերձիկ. Հեռ ինչ ինչոռ գաբէ.

Rabbaruffare, va. déranger, brouiller. խառնակել. չիմոնել. գաբջաճդրէլ լինել. Ռաբբէլ ինչ.

Rabbaruffarsi, vp. gâter ses habits. 2. se mettre en désordre. գդեհել, չարչաբել, ապականել գՀագդերքան. 2. չիմոնել. խառնակել. Կաճաաճեր գերդոռ լինել. 2. գաբջաճդրէլ օշտ.

Rabbassamento, sm. rabais, m. diminution, f. ցածնաբէ. Ռաաաբդիբեան. (կբճաճեան) եռ. գնոռ. Կաճէլճաճ.

Rabbassare, va. rabaisser. խոաբշնեցուցանել. ցածուցանել. Ռաաաբդուցանել. զիբաուցանել. կաճէլճաճ. Կաճէլճաճ. ոաբէլճաճ.

Rabbattere, va. fermer à demi. փակել. բաաալ ի կես. ի Հերաաամ կ. կիսապտոյտ առնել. Կաբբ գաճաճ. Կաբբ ալէճ պրաճաճ.

Rabbattersi, vp. se rencontrer. միաաաբդամ դիպել. պատաՀել. Հանդիպել. Ռիբբաբդ բաճ կինել. ոաբէլճաճ.

Rabbattuffolare, va. mettre tout pêle-mêle, en désordre. խառնիճաաան, աաանց կարգի գնել. խառն կաաալ. գաբշնեցուցել. ոբբաաէլ գջոռ. Կաբբէլ.

Rabbellire, va. embellir de nouveau, donner un nouvel éclat. գեղեցկացուցանել. զարգարել վերաճին. Նոր ինն պայծառութիւն յառնել. Կնեկճաճ ոռճաճաճ. կնեկճէլճաճ ոռճաճ. գեղ կնեկճ. * devenir plus beau. առաաճ. Rabbellirsi, vp. } տէլ կնեկ գեղեցկանալ. չքեղանալ. պայծառանալ. Ռիբբաբդ գճաճաճ. Կնեկճաճ կնեկճէլճաճ.

Rabberciare, va. rapiécer, raccommoder. Նորոգել. կարկատել. Կցել յարգարել. Ռիբբաբդճաճ. գճաճէլճաճ.

Rabbi, sm. rabbin, m. ռաբբի. վարդապետ Հրէից. բեռդ. Խոճաճ.

Rabbia, sf. rage, f. 2. fureur, f. transport, emportement, m. 3. désir dérégle, m. passion violente, f. 4. irritation, f. կատաղութիւն. սեռ կատաղութեան (չանց եւ պյրդ անանց). 2. կատաղութիւն. մոլեգնութիւն. զայրոյթ. զայրագին. գճաճաճ. 3. մոլուցք. ախորժանք. մոլութիւն. անՀագիտ, անպատէ, բաաձ զանկութիւն. 4. քոս (չանց. գայլոյ). * Ռաբբաբդճաճ. 2. Նէլ. Ռռոճ. Ռռոճաճ. գճաճ. Ռիբբէլ. Ռիբբէլ Հճաճ. 3. Հճաճէլճ. ոէլ. Նէճ. 4. (Ռիբբէլ, Ռռոճ) ոռճաճ.

Rabbinico, a, a. rabbinique. ռաբբինական. վարդապետաց Հրէից. Խոճաճ.

Rabbinista, sm. rabbiniste, m. ռաբբինիստ, ռաբբինական ռաբռնէութիւն. Խոճաճճ Ռռոճի.

Rabbino, sm. rabbin, m. ռաբբի. ռաբբինի. ռաբբինական. վարդապետ Հրէից. Խոճաճ.

Rabbiosamente, av. avec fureur, avec rage. կատաղութեամբ. զայրագին. մոլեգնութեամբ. Հճաճէլճ Ռռոճ Հճ. Հճաճէլճ. Հճաճէլճ Ռռոճ Հճ. Հճաճէլճ. Ռիբբէլ.

Rabbioso, a, a. enragé, e. 2. furieux, se. 3. violent, e. excessif, ve. կատաղի (չանց). 2. կատաղեալ. մոլի. զայրագնեալ. մոլեգնեալ. սրամտեալ. 3. անՀանգիստ. ասաղի. բաաձ զանկոռոռ. 2. կատաղութեամբ. Ռիճաճճ. Ռռոճ Հճ կինել. 3. Հճաճ. ոռճաճ.

Rabboccare, va. ressaisir avec les dents. 2. remplir. Պրաճաճ զբեռնել զանձնաբդ կորսեալ բերանով. 2. լեռ մինչեւ զբերան. Ռիբբոռ ոէլ Հճ. Ռռոճ Հճ Ռռոճճ. 2. Հճաճէլճ. ոռճաճճ ոռճաճաճ.

Rabboccato, a, a. (bouteille) remplie. լցեալ մինչեւ զբերան. գեղուն. Ռռոճճաճոռճ. Կեռ Ռիբբ Կեռ ոռճաճ.

Rabbonacciare, va. calmer. ցածուցանել. Հանդարտացուցանել. ոնոռ Հճաճ Հճաճ. Ռնոռճ Հճաճ.

— vp. } se calmer, s'adoucir.

Rabbonacciársi, vp. } 2. se reconcilier. Հանդարտել. խաղալ. 2. Հաշտել. Հճաճ. ոնոռ Հճաճ ըլճ. 2. գճաճէլճաճ.

Rabbondare, vn. abonder. առատանալ. յաՀել. յոբդել. զբաճճ. ոռճաճ Հճաճ.

Rabbonire, va. apaiser, pacifier. զեղուցանել. ցածուցանել. Հանդուցանել. Ռնեռճաճ Հճաճ. ոնոռճաճ. գճաճէլճաճ.

Rabbordare, va. attaquer de nouveau. միւսանգամ յարձակել ի վերայ նաաս. վերջաւին բանալ. Կիչ նաՀերին Ռիբբոռ հոճ Հճաճ. կճաճ.

Rabbracciare, va. embrasser de nouveau. վերածին ընդգրկել. յերկիս պկսեալ. փաթել. Ռիբբոռ գաճճէլճաճ. գճաճէլճաճ.

Rabbrencciare, va. réparer. գարձնել. խրամակապատ առնել. Ռբբեռճէլ Հճաճ. ոնոռ. ոռճաճ Հճաճ.

Rabbreviare, va. abréger davantage. վերջապէս կամառել եւս Համառօտել. Հճաճ. ոռճաճ. գճաճ Հճաճ Ռռոճճ. Հճաճ Հճաճ.

Rabbrividáre, *vn. frissonner.* սարսռել. դողալ ի ցրտոյ. ահաբեկիլ ընկերել.

Rabbruscaménto, *sm. trouble de l'air, obscurcissement, m.* պղտորութիւն, ցոյզ օդոյ. մրրիկ. պատրուհանս. ձեւ պղտորիլ. խռովութիւն.

Rabbruscársi, **Rabbruzzársi**, **Rabbruzzolársi**, *vp. s'obscurcir, se couvrir de nuages.* պղտորիլ. խռովիլ. մրրկիլ. ցոյզել օդոյ. ծածկել ամպովք. խորտրտիլ. պատրուհանս. ձեւ պղտորիլ.

Rabbuffaménto, *sm. désordre, dérangement, m.* խառնակութիւն. շփոթութիւն. խորհուրդ.

Rabbuffáre, *va. déranger, hérisser. 2 gronder.* խառնակել. շփոթել. 2. կշտամբել. պատուհասել. պատնաշ. խորտրտել. ընդհատ. խռովել. 2. խուզիր վերծին. ընդել իմիք.

Rabbuffársi, *vp. se déranger, se hérisser. 2. se troubler. 3. se battre.* խառնակել. շփոթիլ. 2. պղտորիլ. նահանջ. ցոյզել օդոյ. 3. ընդհարկանել. կռուիլ. ունել գիշոյ միանգամ. խորտրտել ծովս. 2. ձեւ պղտորիլ. խորտրտ. պղտ ընդհատ. 3. տեղիս ընել. ընդհարիլ.

Rabbuffo, *sm. bravade, mercuriale, f.* կշտամբութիւն. պատնաշիք. պատուհաս. խռովիլ ընդհատ. խորհուրդ.

Rabbujáre, *vn.* } *s'obscurcir.* մրիմանալ. նահանջել.

Rabbujársi, *vp.* } մանալ. երկիրանալ. խռովութիւն. խորհուրդ. ընդհարկանել. ընդհարկանել.

Rabescáme, *sm. quantité d'arabesques, f.* պղպջայի զարդք. պղտորութիւն նոթերք.

Rabescáre, *va. orner d'arabesques.* զարդարել. պատնէին պղպջայի զարդուք. ոսկիով ներկել իւր տեսակիս. պղտորութիւն նոթերք ընդհատ.

Rabésco, *sm. arabesques, f. pl.* պղպջայի զարդ. ոսկեզօծ նոթերք. *v.* Arabesco.

Rábido, *a. enragé, e. furieux, se.* կատաղի. մոլեգնական. խռովութիւն. ապերի.

Raccapezzáre, *va. comprendre. 2. retrouver. habituer, f. վերագ հասանել. 3. գտանել. ապրանք. 2. գտանել.*

Raccapitoláre, *va. recapituler, résumer.* կրկնել. երկրորդել կարճ ի կարճոյ. ներդրութիւն. խոհել տեղս հասկանալոյն տեղ.

Raccappellárе, *va. rentasser.* յաւելուլ. կատել. շեղջել. ընդհան ընդհան ընդհան.

Raccapricciamento, *sm. peur, horreur, f. effroi, frisson, m.* քաղաքին. սոսկումն. սարսուռ. աշ եւ երկիւղ. գոչեցողական ընդհարիլ. տեղիս տեղիս ծնիլ. խորհուրդ. ընդհարիլ.

Raccapricciáre, *va. faire frémir, effrayer.* սարսռացուցանել. գողացուցանել. զարհուրեցուցանել. գոչեցողական. ընդհարիլ. ընդհարիլ.

Raccapricciársi, *vp. frémir de peur, frissonner.* քաղաքին. սարսռալ. սոսկալ. դողալ. գոչողանի հարկանել. գոչեցողական ընդհարիլ. ընդհարիլ.

Raccapríccio, *sm. frisson, effroi, m. horreur, f.* քաղաքին. սարսռիքն. սարսուռ. աշ եւ երկիւղ. գոչեցողական. ընդհարիլ. ընդհարիլ.

Raccartocciáto, *a. a. recoquillé, e. gaufré, frisé.* գալարեալ. երկեալ. գալարեալ. ոլորեալ. ոլոր. ոլորեալ կերպ ոլորելոյ. ոլորելոյ.

Raccattáre, *va. recouvrer. 2. racheter. 3. acquérir.* գտանել. առանալ. վերադին գտանել. գտանել. 2. փրկել. ազատել. փրկանալ. 3. ժողովել. առանալ. ընդհարիլ գոհանել. 2. գտանել. ընդհարիլ. ընդհարիլ. 3. ընդհարիլ. ընդհարիլ. խոհել. գտանել.

— **la salute**, *rétablir sa santé.* գտանալ. հասանել յառաջին առողջութիւն. ընդհարիլ. ընդհարիլ.

Raccenciáre, *va. rapiécer, raccommoder.* կարկատել. նորոգել. ընդհարիլ.

Raccendere, *va. rallumer.* կրկին լուցանել. վառել. ընդհարիլ. ընդհարիլ. ընդհարիլ. ընդհարիլ.

Raccendimento, *sm. action de rallumer, f.* վերածին լուցանելն. վառելն. ընդհարիլ. ընդհարիլ.

Raccennáre, *va. montrer de nouveau.* միւսանգամ ակնարկել. ցուցանել. ընդհարիլ. ընդհարիլ.

Raccerchiáre, *va. environner. 2. remettre des cerceaux.* չորջ պատել. կապել չրջանագիծ. 2. միւսանգամ չրջանակս գնել. ընդհարիլ. ընդհարիլ. 2. ընդհարիլ. ընդհարիլ.

Raccertáre, *va. rassurer, confirmer.* առատել. ընդհարիլ. ընդհարիլ. ընդհարիլ. ընդհարիլ.

Raccertársi, *vp. se rassurer.* վերածին առատել. ընդհարիլ. ընդհարիլ. ընդհարիլ.

Raccettáre, *va. donner retraite.* ընդունել. ժողովել. առանձնական լինել. ընդհարիլ. ընդհարիլ.

Raccettatóre, *sm. hôte, celui qui donne retraite, m.* առանձնական. վանական. հիւրասէր. ընդհարիլ. ընդհարիլ. ընդհարիլ. ընդհարիլ.

Raccétto, *sm. logement, logis, m. retraite, f.* առանձնական. ընդհարիլ. ընդհարիլ. ընդհարիլ. ընդհարիլ.

Racchetáre, *va. tranquilliser, calmer, apaiser. 2. consoler.* հանդարտացուցանել. յանդուգնել. հանդարտացուցանել. 2. միխիթարել. սփոփել. հոգալ. ընդհարիլ. ընդհարիլ. ընդհարիլ.

Racchétta, *sf. raquette, f.* ձանձակերպ զգրիճ հարկանելոյ զգրնակ. ընդհարիլ. ընդհարիլ.

Racchiúdere, *va. renfermer. 2. fermer. 3. comprendre.* փակել ի ներքս. փակել. 2. արգելուլ. խնուլ. առանձնել (զանց). 3. փակել. ընդհանական. ընդունել. առնել. պարունակել. ընդհարիլ. ընդհարիլ. 2. ընդհարիլ. ընդհարիլ. ընդհարիլ. 3. ընդհարիլ. ընդհարիլ.

Racciabattáre, *va. raccommoder.* կարկատել. նորոգել. ընդհարիլ.

Racciarpáre, *va. bousiller de nouveau.* գալարել. չուացաւ. ի հարեւանցի գործել.

Ինչպես անել ինքն իրեն ուրիշ էլ ընչփոփել։

Raccoccáre, va. frapper de nouveau. Ուշադրություն դարձնել ընդ դիմի տանել։ Ինչպես նաև ծեծրծել, օգ ներկերել։

Raccoccarla a uno, v. Accoccarla.

Raccoglièn za, sf. accueil, m. Ընդունելություն։ Ընդունելության ընկերություն։ Հյուրասիրություն։ Ընդունելարան։

Raccoglièndo, v. Raccorre.

Raccoglimènto, sm. amas, m. 2. accueil, m 3. recueillement, m. 4. récolte, f. կույտ։ Ժողով. գումարություն։ 2. Ժողովելու առիթներ ընդունելություն։ 3. ամփոփումն մտաց։ 4. Հանձար։ կուսիք։ Ճիշ. ուշադրություն։ 2. Ընդունելություն։ 3. Ջերմեռանդություն։ Ուշ պատրաստություն։ 4. Ուշադրություն։

Raccoglière, v. Raccorre.

Raccoglimènto, sm. amas, m. 2. accueil, m 3. recueillement, m. 4. récolte, f. կույտ։ Ժողով. գումարություն։ 2. Ժողովելու առիթներ ընդունելություն։ 3. ամփոփումն մտաց։ 4. Հանձար։ կուսիք։ Ճիշ. ուշադրություն։ 2. Ընդունելություն։ 3. Ջերմեռանդություն։ Ուշ պատրաստություն։ 4. Ուշադրություն։

Raccoglitóre, a, a. ramasse, e. Ժողովող։ Ուշադրություն։

Raccoglitóre, trice, s. cueilleur, m. celui, celle qui recueille 2. accoucheur, euse. Ժողովող. ջարդող։ 2. Մանկաբարձ։ Մուրճիչ։ Ուշադրություն։ 2. Ուշ։

Raccólta, sf. récolte, f. 2. recueil, m. 3. collection, f. 4. accueil, m. քաղելի։ Հավաք կուսիք։ արգելոց։ 2. Ժողովածոյ մասնակի քաղուածոյք։ գումարություն քայլ եւ այլ մասնակցություն։ 3. Ժողով։ մեծերգ։ գումարություն (պատկերով)։ 4. Ժողովելու ընդունելության ասպնջականության պահ։ Ուշադրություն։ 2. Վերհուս։ ծածկ պատկան ծիշ ուշադրություն։ 3. (Բանվոր. ամենի) ներհուսք։ 4. Ուշ պատրաստություն։

Suonare a —, battre la retraite. Նշան տալ գարձի. լեռս կոչել զրպոն։ Ուշադրություն։ Ուշ պատրաստություն։ Ուշ պատրաստություն։

Raccoltóre, sm. qui recueille, cueilleur, m. Ժողովող. Ժողովիչ։ Ուշադրություն։

Raccomandagione, sf. recommandation, f.

Raccomandamènto, sm. 2. protection, défense, f. ընծայաբարություն։ Ընծայություն։ 2. պաշտպանություն։ Ուշադրություն։ Ուշադրություն։

Raccomandáre, va. recommander. 2. saluer, faire ses compliments. 3. congédier, renvoyer. 4. attacher, suspendre. պատահան, ընծան առնել։ ապաստարել։ 2. ողջույն տալ։ 3. Հրաման տալ երթալոյ։ արձակել։ 4. կապել։ յարել։ կախել։ Ուշադրություն։ Ուշադրություն։ Հավատ, ներում ընդունել։ 2. Ուշադրություն։ 3. Ուշադրություն։ 4. Ուշադրություն։

Raccomandarsi, vp. se recommander, implorer le secours, la protection. ընծան լինել։ ապաստարել ընծան. ներդրել օգնականության, ներկայանալ։ Ուշադրություն։

Raccomandativo, a, a. de recommandation. ընծայական։ ընծայություն։ ընծայության։ Ուշադրություն։

Raccomandatóre, sm. protecteur, m. ընծայող. պաշտպան։ Ուշադրություն։ Ուշադրություն։

Raccomandazione, sf. recommandation, f. ընծայաբարություն։ ընծայություն։ Ուշադրություն։

Raccomandígia, sf. lettre de recommandation, f. ընծայական, ընծայական թուղթ։ Ուշադրություն։

Raccommiáre, va. congédier. Հրաման տալ երթալոյ։ արձակել։ Ուշ վերադ։ Ուշադրություն։

Raccomodamènto, sm. raccommodage, m. լրումն ընդ. Ուշադրություն։ կարկատություն։ կազմություն։ Ուշադրություն։

Raccomodáre, va. raccommoder, réparer. լրում։ Ուշադրություն։ կարկատել։ խրամանկարկատ առնել։ վերստին յարդարել, կազմել։ Ուշադրություն։

Raccomodatóre, trice, s. raccommodeur, se. Ուշադրություն։ Ուշադրություն։

Raccompagnáre, va. remener. ընկերել։ ուղեկից լինել։ Ուշադրություն։ Ուշադրություն։

Raccomunáre, va. remettre en commun. Ուշադրություն։ Ուշադրություն։

Raccomodamènto, sm. raccommodage, m. réparation, f. յարդարություն։ Ուշադրություն։ Ուշադրություն։

Raccomodáre, va. raccommoder, rajuster, refaire. 2. fig. réconcilier, pacifier. 3. accorder. վերստին կազմել։ յարդարել։ խրամանկարկատ առնել։ 2. Ուշադրություն։ Ուշադրություն։ 3. Ուշադրություն։

Raccomunáre, va. remettre en commun. Ուշադրություն։ Ուշադրություն։

Raccomunársi (il tempo), se remettre au beau. պարզել։ դառնալ լինել պարզ. կեր (օդոյ)։ (Ճիվ) — ուշադրություն։

Raccomodatóre, sm. raccommodeur, m. Ուշադրություն։ Ուշադրություն։

Raccomodatúra, sf. réparation, f. Ուշադրություն։ Ուշադրություն։

Raccomodatúra, sf. réparation, f. Ուշադրություն։ Ուշադրություն։

Raccomiliáre, ecc. v. Riconciliare, ecc.

Raccomodatúra, sm. réparation, f. retablissement, m. Ուշադրություն։ Ուշադրություն։ Ուշադրություն։ — a, a. refait, réparé, e. Ուշադրություն։ Ուշադրություն։ կարկատված։ Ուշադրություն։ Ուշադրություն։

Raccomodatúra, sf. réparation, f. Ուշադրություն։ Ուշադրություն։

Raccontatóre, *sm.* conteur, m. պատմիչ. Նոթ. խոհ. հեթանոսական.

Raccónto, *sm.* relation, f. récit, rapport, m. պատմութիւն. զրոյց. Տուիլ. Նոթ. հեթանոսական. բերելոյն. հաղորդ.

— a, a. raconté, e. պատմուած. Նոթ. ելոն. Ռաչ.

Raccoppiáre, *va.* combiner. զուգել. կրկնապատկել. միջոցներ. Ֆոնուիլ.

Raccorciaménto, *sm.* raccourcissement, m. diminution, f. կարճութիւն. Նուազութիւն. Տանուտէրի. Ֆոնուիլ. կրճատ.

Raccorciáre, *va.* raccourcir, diminuer. Տանուտէրի. կարճել. Նուազացնել. Ֆոնուիլ. Ռաչ. կրճատել.

Raccordamento, *v* Ricordo.

Raccordáre, *va.* reconcilier. 2. faire souvenir. մխիթարել. Տալով զգացմունք. Տանուտէրի. Ռաչ. 2. յուշ առնել. միջնորդութիւն. զոյգ. Ռաչ. 2. յուշ առնել. միջնորդութիւն. զոյգ. Ռաչ. 2. Ռաչ. Նոթ. Ռաչ. Ռաչ. Ռաչ

Raddimandáre, *va.* *redemander.* ჩამოგდნა. Հայցել, վերադարձ. Ներողություն խնդրել. ადგომა-დაჯდება. *მადლობის მოხდა. Ներողություն խնդրել.

Raddirizzamento, *sm.* *redressement*, m. *Ման-დატეხვა. Ուղղում, ուղղություն. ուղղագրություն.

Raddirizzáre, *va.* *redresser, relever.* 2. *aligner, mettre de niveau.* 3. *fig. instruire, façonner.* *მოსწორება. ուղղել. ուղղել, կանոնել. 2. თავის. կարգել. գնել ի միասին. ուղղագրություն. 2. ուղղել, յարդարել. ուղղել. 3. ქრისტე. յարգարել. ուղղել. ուղղագրություն. 2. ուղղագրություն. 3. ուղղագրություն. 2. ուղղագրություն. 3. ուղղագրություն. 2. ուղղագրություն. 3

Radunaménto, ecc. v. Ragunaménto, ecc.

Rafano, *sm. raifort*, m. *բոյկ· խոտ·*։

Raffacciaménto, **Raffacciáre**, *v.* Rinfacciamento, Rinfacciare.

Raffardellare, *va. emballer, empaqueter.* *վանգակել, զվանառա· կապել· Տրարել· տեւոր տեւոր պատկառանդ· տարուսի·*

Raffare, *v.* Rapire.

Raffazzonáre, *va. orner, polir. 2. raccommoder.* *զարդարել· յդկել· 2. Տարբարել· միւսանդամ յարդեկ· Նորոգել· տեւոր տեւոր· տեւոր էրկրի· 2· Տերեւրկրի խոտ·*։

Raffazzonársi, *vp. se parer, s'orner.* *զարդարել զանձն· պատանեկել· տեւոր տեւոր· տեւոր էրկրի·*։

Rafferma, *sf. ratification, confirmation*, f. *Տանաւոսութիւն· պինդութիւն· Խոլիցերա·*։

Raffermáre, *va. fortifier, ratifier.* *Տանաւոսել· պինդել· զօրացուցանել· Խոլիցերա զինել· 2· Տ·ուլիկեռնկրի·*։

Raffermazióne, *sf. affermissement*, m. *Տանաւոսութիւն· Տ·ուլիկեռնկրի· Խոլիցերա·*։

Raffermo, *a. (pain) rassis. Հին· Տեռցեալ· պինդ· որ չէ զարար· * օմեկին· * քարձրա· զարնի· Նոսի· Տ·ուռրա·*։

Macchie rafferme, *vieilles taches*, f. pl. *բազմամամանակեալ բիծ, պատա· Նոսի· լջեռանի տլնալ լեինի·*

Raffibbiáre, *va. redoubler, réitérer.* *կրինել· երկրորդել· Խերթրալնել·*

Raffidársi, *vp. se fier, se reposer sur qn.* *վստահ լինել· յուսալ· ապաւինի լինել· Տանձն· Խոլիցերա Տ·ուլիկ տլնել·*

Raffigurábile, *a. reconnaissable.* *Տանալելի· Տանօթանական· տելնելը· Տ·ուռրէլը·*

Raffiguramento, *sm. reconnaissance*, f. *Տանալելի· Տ·ուռրէլ· Տ·ուռրա·*։

Raffigurare, *va. reconnaître. 3. comparer.* *Տանալել (զբար ի դէմս)· դիտել· 2· Տ·ուռրել· քաղ անանձել· Նշմարել· 3· Տաղձանալ· Նմանեցուցանել· կշռել· Տ·ուռրա·*։ *2· Խելթ· էրչ Խերչրե·* 3· *տելնելրինե·*

Raffilare, *va. rogner.* *յապաղել· լրբրլ կտրել· էբբէնել· տրուել Խոլիցերա·*

Raffilatúra, *sf. rognure*, f. *կտոր· յապաղանք· 2· կտրուածք· յապաղելի· էբբէնելը· 2· տրուել· էբբէնել·*

Raffinamento, *sm. raffinement*, m. *perfection*, f. *անատրութիւն· զարմանութիւն· Նրբութիւն· կատարելութիւն· Խոլիցերա· զարնի Խոլիցերա·*

Raffinare, *va. raffiner, perfectionner.* *Նրբել· պարզել· կատարել· կատարելագործել· Խոլիցերա·* *Խերչրե Խոլիցերա·*

Raffinatezza, *sf. raffinement*, m. *անատրութիւն· Նրբութիւն· կատարելութիւն· Խոլիցերա·* — *d'ingegno*, *délicatesse d'esprit, grande pénétration.* *կորովանութիւն միտց· Նրբութիւն· Նշմարելութիւն·*

Raffinato, a, *a. raffiné, e. 2. entendu, e. habile.* *Նրբբ· անատր· զտեալ· պարզեալ· 2· Տաքասբ· քաւական· յայնգակ· Խոլիցերա· Խոլ· 2· տելնելրինե·* 2· *տելնելը· Նոսիրանք· Նշմարելութիւն· Խոլիցերա·*

Raffinatóre, *sm. raffineur*, m. *պարզիչ· անատրիչ· Խոլիցերա· Նշմարելութիւն·*

Raffinatúra, *sf. raffinement*, m. *Նրբութիւն· անատրութիւն· Խոլիցերա·*

Raffinire, *va. se perfectionner.* *կատարեալ· անատագործ լինել· Նրբութիւն Խոլիցերա· տլնելը·*

Ráffio, *sm. crochet, harpon*, m. *կտցատր երկաթ· մանր երկաթի·* * *կեռ·· կեռնել·*

Raffittáre, *va. louer de nouveau.* *անդրեն ի վարձու տալ· Խերթրալ տերայ Խոլիցերա·*

Ráffola, *sf. foule, presse*, f. *անբոյ· խառն· խառնաղանձ· տլնելրինե·*

Raffondáre, *va. creuser davantage.* *առաւել եւս փորել· պեղել· առնել խորագոյն· Նյոսի Տ·ուռրա· տեւոր Խոլիցերա·*

Rafforzáre, *va. renforcer.* 2. *fig. appuyer, soutenir.* *զօրագոյն զօրեմ· զօրացուցանել· անդրագանել· 2· Տանաւոսել· ի վեր անել· Նյոսի Տ·ուռլիկեռնկրի Խոլիցերա·* 2· *Խոլիցերա· տեւոր Խոլիցերա· տելնելրինե·*

Raffrancáre, *va. rétablir.* *պատապարելացուցանել· Նորոգել· յատանին յատանիկան, կարգն զարձուցանել· Նեռնկրի· Նշմարելութիւն տեւոր տեւոր·*

Raffreddamento, *sm. refroidissement*, m. 2. *fig. attiédissement*, m. *զրտատրութիւն· Տոմանութիւն· 2· Նուազագութիւն (նանդգանան) անշօժարութիւն· Մեղկութիւն· զրտատրութիւն· տեռոնա· տեռոնա Խոլիցերա· 2· Խոլիցերա Խոլիցերա· Նեռնկրի Խոլիցերա· տեռոնա·*

Raffreddáre, *va. refroidir*, *se refroidir*, *devenir froid.* — *vn.*) *se refroidir, devenir froid.*

Raffreddársi, *vp.* 2. *s'attiédir, se ralentir.* *զրտանալ· Տոմանալ· զովանալ· 2· Նուազել) չիմանել (նանդգանան)· զրտանալ· Մեղկանալ· անշօժար լրինել· տեռոնա· տեռոնա Խոլիցերա·* 2· *Խոլիցերա Խոլիցերա· տելնելը Խոլիցերա· տեռոնա·*

Raffreddo, a, *a. refroidi, e. gmrpm. Տոմզոմ· տեռոնա· տեռոնա Խոլիցերա·*

Raffreddóre, *sm. rhume*, m. *զրտաբերութիւն· Տոսք· * Տարբութ· Խոլիցերա· Նեռնկրի· Նեռնկրի·*

Raffrenaménto, *sm. frein*, m. *անձն· անձնաշարելը· զրտի տեռ զրտի Խոլիցերա·*

Raffrenáre, *va. tenir en bride.* 2. *refréner. réprimer.* *անձն Խոլիցերա· զեռաանանձ· 2· անձնաշարել· Նուանձել· Նաշանձել· կարճել· Նեռնկրի Խոլիցերա· տելնելը· 2· զրտի տեռ զրտի Խոլիցերա·*

Raffrenársi, *vp. commander à ses passions, se contenir.* *անձնաշարել· կարճել զանձն· յարճել կարեաց· Նեռնկրի· տեռոնկրի զրտի Խոլիցերա·*

Raffrescaménto, *sm. fraîcheur*, f. *refroidissement*, m. *զովութիւն· Տոմանութիւն· տեռոնա· տեռոնա Խոլիցերա·*

Raffrettáre, *va. accélérer, hâter.* *Տեռել· փութացուցանել· տեռնել Խոլիցերա·*

Raffrontaménto, *sm. rencontre*, f. 2. *confrontation*, f. *Տանդիպումն· պատահումն· 2· յանդիմանութիւն· յանդիման առնելն միմեանց· տեռոնա· զրտի Խոլիցերա· 2· Խոլիցերա Խոլիցերա· զրտերա Խոլիցերա·*

Raffrontáre, *va. attaquer de nouveau.* 2. *rencontrer.* 3. *confronter. միւսանդամ Տա-*

ֆաս տալ, յարձակել. ի դիմի Հարկանել. 2. Հանդիպել. զիսէն պատահիլ. ընդ առաջ երթալ. 3. միասին, նման դասակարգ պատանել (վիպերգ). ինչուան ինչպէս ինքն ալ. ուրիշներ. ինչպէս ըսէնի. 2. տալ լուսինի. բան ինչնէ. 3. տալ. գնալ ֆէդ. տալու ոյնէ.

Raffuscáto, a, a. rembruni, e. աւանակ ներապոյտ. սեւագոյն. գոնճնէ ընծր.

Raffusolâre, va. rajuster, raccommoder, refaire. յօրինել. նորոգել. յարդարել. կազմել. գծմոխրել. զգեղչել ինչ.

Ragazza, sf. jeune fille, f. օրիորդ. աղջիկ ընէ.

Ragazzáccio, sm. mauvais garçon, m. մանուկ չար, յոռի. ֆէնա ըշճոճ. լաւեցի ոչ լաւ.

Ragazzáglia, sf. troupe d'enfants, de mauvais soldats, marmaille, f. մանկան. զօրակատ. խումբ զինուորաց. մանկիկ ըշճոճ. ինչեր ուրիշներ. ինչպիսիներուր ինչնէր.

Ragazzáme, sm. marmaille, f. մանկիկ. մանկտիք. պատանիք. ըշճոճներ. ուրիշներ.

Ragazzáta, sf. enfantillage, m. puérilité, f. մանկութիւն խաղ. խաղալիկ. ֆնչին ինչ. ըշճոճներուն ըշճոճ ըլլալը.

Ragázzo, sm. jeune enfant, m. 2. domestique, garçon, m. մանուկ. տղայ. 2. մանուկ. Տանայ. պատանեակ. ըշճոճ. 2. ինչպիսիներ. ուրիշ.

Ragellâre, va. égaliser, mettre de niveau. հաւասարել. Հարթել. ինչնէ ուրիշ ինչնէր.

Raggavignáre, va. empoigner de nouveau, reprendre. բռնուիլ վերստին. գործեալ առնուլ. ինչնէր ինչ ուրիշ. ֆալուիլ.

Raggavignársi, vp. s'accrocher. մագլել. կառչել. փաթիլ. բռնուն Հարկանել. պինդ ունել. ուրիշներ ըսէնէ. ինչրամնիլ.

Raggelársi, vp. se congeler. աւանիլ. պապել. ինչնէ.

Raggentilire, va. embellir, polir. պճնաւորդին գործել. չքնաղացանել. գործել. յօրինել. ինչնէ ինչնէ. ինչնէ.

Ragghiare, vn. braire. խանչիլ. պրպտել. ինչնէ. ուրիշ.

Ragghignáre, vn. rechigner. խոժոռադէմ երեսանչ. գայթակղն Հպել. ինչնէ ինչնէ. ինչնէ ինչ ուրիշ.

Ragghio, sm. braiment, m. խանչուածն. ինչնէ ըլլալն. ուրիշ.

Raggiáre, va. rayonner. 2. fig. éclairer, briller. ճառագայթիս արձակել. ծագել. բազմաճառագել. ինչնէր. 2. լուսաւորել. շողալ. փայլել. պայճառացուցանել. ինչնէ ուրիշ. ինչնէ ինչնէ. ինչնէ ինչնէ ուրիշ. 2. ինչնէ. նոյ ինչնէ.

Raggiata, v. Razza in 3.

Raggio, sm. rayon, m. 4. fig. jour, m. ճառագայթի. ճաճանչ. նշոյլ. 2. լուսաւորի բազմակի. ինչ երկնաւոր. 3. լուսաւորի աներոյ. 4. տես. յերկի. ինչնէ ինչնէր. լուսէ. 2. ինչնէ. 3. ինչնէրուն ինչ ուրիշ. 4. ինչնէ.

Raggiornáre, vn. se faire jour. ինչնէ տես. այգանալ. լուսանալ. ինչ տօնէն. տօնէ օրէն. տարին.

Raggióso, a, a. radieux, se. ճաճանչաւոր. ճաճանչաւոր լուսաւոր. ինչնէրուր. ինչրինչէ.

Raggiramento, sm. circuit, détour, m. 2. tromperie, f. չղնաւեն. չղնան. 2. պատրանք. խաբեպանիք. ինչնէ ինչնէրուն ինչնէրուն. ինչրինչէ. 2. ու. հնչէ.

Raggirare, va. tournoyer. 2. rouler. չղոյէ գալ. պատել. չղնաւեցնել. 2. յուզել. ցնդել. ցնդուլ (մասց). ինչնէ ինչրինչէ ինչնէրուն ինչնէ. տալ. ինչնէրուն. տալ. ինչնէրուն. ինչնէրուն. 2. (ինչրինչել) ինչնէրուն. տես. ինչնէ.

Raggirato, a, a. entrelacé, entortillé, e. պատեալ. չղոյեալ. պատառեալ. իւ իւ ինչնէ. ուրիշ.

Raggiratóre, sm. vaurien, trompeur, m. խաբեպայ. խարտ. մտանաչ. տալնէրուն. հնչնէրուն. ինչնէրուն.

Raggirevole, a. qui tourne. 2. qui roule. ինչպէսգործ. որ չղնէ. 2. ցնդելագործ. որ չղնէ ինչ. ինչնէրուն. ինչնէրուն. 2. ինչնէ. ուրիշ ինչնէ.

Raggiro, sm. détour, m. 2. fig. tromperie, ruse, f. չղնան. 2. խաբեպանիք. գաղ. խաբեպանիքին պատրանք. տալուլ. ինչնէր. ինչնէ. 2. ֆնչին. հնչնէրուն. տալ. ու.

Raggiúngere, va. rejoindre, rattraper. 2. unir, réunir. 3. ajouter, joindre. Տաճանել գիմի. ժամանել. 2. միացուցանել. միանալ. յօդել. կցել. 3. յաւելուլ. յօդել. տալնէրուն ինչնէրուն. ինչնէ. 2. ինչ ինչնէ. ինչնէրուն. ինչնէրուն. 3. ինչնէ ինչնէ. ֆնչին.

Raggiungimento, sm. réunion, f. միաւորութիւն. միանիլն. կցաւած. ինչնէրուն. ինչնէրուն.

Raggiúnto, a, a. rejoint, e. 3. râblé, e. fort gras, se. Տաճած. 2. կցեալ. միաւորեալ. 3. գեր. յոյր. անթարգաւալ. ինչնէրուն. 2. ինչնէրուն. 3. ինչնէ.

Raggiuólo, sm. petit rayon, m. գոյզն ճառագայթի. սակաւիկ մի ճաճանչ. ինչնէ ըշճոճ.

Raggiustáre, va. raccommoder. յօրինել. յարդարել. միգել. գործել. ինչնէ. ինչնէրուն. ուշացնել ֆնչին ինչնէրուն ինչնէ.

Raggomicellâre, va. mettre en peloton. գնդել. ասանել կծիկս. գնդակս ինչնէրուն. ինչնէրուն ինչնէ.

Raggomitolare, va. pelotonner de nouveau, remettre en peloton. վերստին գասել ի կծիկս. գնդել. ասիրանիլ. ինչնէրուն ինչնէրուն ուրիշներ ինչնէրուն. ինչնէրուն ինչնէ.

Raggrandire, va. agrandir. մեծացուցանել. ասկցուցանել. ինչնէրուն.

Raggranellâre, va. glaner. 2. fig. assembler, ramasser. ժողովել գթասէաց Տաւս. 2. ժողովել. Տաւաքել. ինչնէրուն ինչնէրուն. ինչնէրուն. 2. ֆնչին ինչնէ. ինչնէրուն.

Raggravâre, va. augmenter, accroître. Տաճցուցանել. ասաւելացուցանել. ասկցուցանել. ուշացնել ինչնէրուն. ինչնէ.

Raggricchiamento, sm. crispation, contraction, f. կծկիլն. ասիրանիլն գանձն. կարկամութիւն. կրկնաւած. ինչնէրուն. ինչ ինչ օրէն.

Raggricchiáre, *va.* *contracter, se contracter, se raccourcir.* կծկել. ամփոփել. գանձնել. կեռանալ. կեռանալ. ծռի ծռի գալ.

Raggricciársi, *vp.* *frissonner d'horreur, de peur.* գանգնել. ՀԷքսաց. սոսկալ. սոսկալէ. սոսկալէն. Եղերդիտիլ.

Raggrinzaménto, *sm.* *retirement, m. contraction, f. rides.* կծկիլ. ամփոփիլ. կարճանալ. կարճացում. պատրոյտ. պատրուտ. կեռանալ. կեռանալէ. ծռի ծռի գալ.

Raggrinzáre, *va.* *froncer, rider.* կծկել. կարճացնել. խորշակել. պատրուտել. պատրուտիլ. կեռանալ. կեռանալ կընել.

Raggrinzársi, *vp.* *se rider, se froncer. 2. s'avilir.* խորշակել. կարճանիլ. 2. վհատիլ. պատպտի լինել. պատրուտիլ. 2. Եղերդիտիլ. Եղերդիտի գալ. Եղերդիտի կընել.

Raggrinzíto, a, *a.* *froncé, ridé, contracté, e.* կծկում. կարճանում. խորշակիում. խորշակեալ. պատրուտած. պատրուտեալ.

Raggrottáre, *va.* *refaire les crêtes d'un fossé.* խրամնախրակաս առնել. Եղրայել. գալառաց գիտոյն. Եղեռնի գեղեռնի գալ. Եղեռնիի կընել. Եղեռնս Եղեռնիս.

Raggruppáre, *va.* *lier, nouer. 2. ramasser, rassembler.* կապել. պատահանդել. պատել. 2. ժողովել. կուտել. գալ. ժողովել. 2. Եղեռնի. Եղեռնիի. Եղեռնս Եղեռնիս.

Raggrúppo, *sm.* *entortillement, repli, m.* պատահանդ. պատահ. կրկնատ. ոսրմ. պատկեռմ. պատկեռում.

Raggruzzársi, *vp.* *se tapir, se faire petit.* ամփոփել. փոքրկանալ. պատկերել. Եղեռնիի. Եղեռնիի. Եղեռնիի.

Raggruzzoláre, *va.* *amasser, ramasser, rélléchir.* կուտել. Եղեռնիի. Եղեռնիի.

Raggruzzolársi, *vp.* *s'accroupir.* ամփոփել. կծկել. կբռնանալ. Եղեռնիի. Եղեռնիի.

Ragguagliaménto, *sm.*) *applanissement, m.*

Ragguagliánza, *sf.*) *Հատատութիւն. Հարմարութիւն.* պատկերացում. պատկերացումն. Եղեռնիի. Եղեռնիի.

Ragguagliáre, *va.* *applanir. 2. comparer. 3. informer.* Հատատել. Հարմարել. յատկել. 2. Հատատել. Եղեռնիացնել. կշռել. Համեմատել. 3. զգոյց տալ. գիտացնել. պատ տալել. պատել. պատկերել. Եղեռնիի. Եղեռնիի. 2. պատկերել. Եղեռնիացնել. Եղեռնիի. 3. Եղեռնի Եղեռնիի. Եղեռնիի.

Ragguagliársi, *vp.* *s'accorder à dire la même chose.* Զրպարտել ի բաս. Միաբան. Համաձայնել լինել ի պատճառ իրս ինչ. պատկերել. պատկերացնել. Եղեռնիի. Եղեռնիի.

Ragguagliatóre, *sm.* *celui qui donne avis.* գիտացնող. բանբեր. Հաժրատարեր. Եղեռնիի Եղեռնիի. Եղեռնիի. Եղեռնիի.

Ragguáglio, *sm.* *égalité, f. niveau, m. 2. avis, m. nouvelle, f.* Հատատութիւն. Հարմարութիւն. Համեմատութիւն. 2. զգոյց. պատգամ. Համբաւ. պատկերացում. Եղեռնիի. Եղեռնիի. 2. Եղեռնիի. Եղեռնիի.

Ragguardaménto, *sm.* *regard, m. 2. réflexion, attention, f.* Հայեցուածք. 2. Համեմատութիւն. Հաւատարմութիւն. պատճառ. պատկեռ. 2. Եղեռնիի. Եղեռնիի.

Ragguardáre, *va.* *regarder, observer, réfléchir. 2. examiner, considérer. 3. concerner, appartenir.* Որ եգեալ նայել. ոճով Հայել. Նկատել. գիտել. 2. քննել. կշռել. 3. անկ պատկառ լինել. պատկանիլ. Հայել. պատճառ. Եղեռնիի. Եղեռնիի. 2. Եղեռնիի. Եղեռնիի. 3. պատկերացնել. Եղեռնիի.

Ragguardatóre, *sm.* *spectateur, observateur, m.* Նայեցող. Հաւատարմ. քննիչ. ակաոց. պատճառ. Եղեռնիի. Եղեռնիի.

Ragguardévole, *a.* *remarquable, considerable.* Եղեռնիի. Նշանաւոր. ակն պատկառ. Եղեռնիի. Եղեռնիի.

Ragguardevolézza, *sf.* *considération, f.* Համեմատութիւն. Ակնածութիւն. Եղեռնիի պատկառ. Եղեռնիի. Եղեռնիի.

Ragguardo, *sm.* *regard, m. 2. égard, m.* Հայեցուածք. 2. ակնածութիւն. Ակնածանք. Համեմատութիւն. պատճառ. Նայող. 2. Եղեռնիի.

Ragguazzáre, *va.* *mêler, remuer qc. de liquide.* խառնել. Եղեռնիի. Եղեռնիի. Եղեռնիի. Եղեռնիի. Եղեռնիի. Եղեռնիի.

Ragía, *sf.* *résine, f. 2. malice, ruse, f. piége, tour, m.* ականի. 2. գազանական. Եղեռնիի. Եղեռնիի. Եղեռնիի. 2. Եղեռնիի. Եղեռնիի.

Ragionaménto, *sm.* *discours, m. 2. raisonnement, m.* Խօս. խոսք. զրոյց. բան. բանակցութիւն. 2. Հարատարմանութիւն. խոսք. Համեմատութիւն. Միտք. * տրամադրութիւն. Եղեռնիի. Եղեռնիի. 2. Եղեռնիի. Եղեռնիի.

Ragionáre, *va.* *discourir, s'entretenir. 2. raisonner, juger. 3. argumenter. 4. conclure, établir. 5. compter, calculer.* խօսել. խոսանիլ. Եղեռնիի. Եղեռնիի. 2. Հարատարմանիլ. Համեմատ լինել. բանալ. խոսիլ. գասել. * տրամադրել. 3. յանդիմանել. քննել. Հարատել. 4. Հաստատել. Գրել. ասմնել. Եղեռնիի. Եղեռնիի. 5. Համարել. Հարկանել. ի նմա արկանել. Եղեռնիի. Եղեռնիի. Եղեռնիի. Եղեռնիի. Եղեռնիի. Եղեռնիի

9. raison, proportion, f. 10. compagnie, f. 11. jurisdiction, f. 12. droit, m. 13. comte, m. 14. tribunal, siège de justice, m. 15. art, m. adresse, habilite, f. 16. mois, m. pl. règles, f. pl. բան. մաթ. բանաձև. բանականություն. հուսալիություն. թաղանթանման. հաճախ. 2. խնամակալություն. խորհուրդ. գաղտասան. 3. պատճառ. հանգեր. ընդհանրացնելիություն. ընդհանրություն. * գնաման. 4. արդարություն. իրավունք. իրավ. պատգամ. արժան. 5. միջադեպանություն. դատվեր. 6. խոզ. բանակցություն. 7. յանդիմանություն. հետևություն. 8. ապրելակերպարան. հանդամանք. 9. յանդիմանություն. հանդամանք. 9. յանդիմանություն. պատճառանություն. 10. գոհացուցիչ. բնականություն. իրավունք. պահանջ. գաղտասանություն. 12. օրենք. իրավունք. իրավարարություն. օրենսդրություն. 13. հանդար. հարիր. 14. տանտեր. գաղտասան. 15. պրուկտա. հետևություն. հետևությունություն. հարատարություն. 16. օրենք կանոնդ. գաղտան. թել. ֆեղեր. խոտ. հող. 2. ֆելտ. ֆերտոթին. 3. պարան. հարդ. 4. հաճե. հանել. 5. ֆելտ. իմիջեցնե. 6. տեղ. տեղանեթ. 7. հոտեր. 8. ոգ. իրավ. գնան. 9. գնանեթ. ասլետ. 10. օրենսդրություն. ընդհանրություն. 11. հանձնաժողով. հարատարություն. 12. հանձնաժողով. իրավարարություն. 13. հանձնաժողով. հարատարություն. 14. հանձնաժողով. հարատարություն. 15. հարիներ. իմ. տեղ. իմ. 16. հանձնաժողով. 16. հանձնաժողով.

Far —, rendre justice. 2. croire, juger. գան, իրավունք տանել. 2. հանդարել. կարծել. գնաման. անել. հանձնաժողով. վերջնաժողով. 2. գանձ. ֆորձ իմիջեցնե.

Ragionevole, a. raisonnable. 2. convenable, juste. 3. passable. բանական. հանաստ. իրավ. համաձայն. պատշաճ. գանաստ. 2. պատշաճ. իրավարարություն. արդարացնելիություն. 3. չափավոր. միջին. հանձնաժողով. հանձնաժողով. 2. հաճե. հանձնաժողով. 3. ֆրանսերեն. հանձնաժողով.

Ragionevolezza, sf. raison, équité, f. արդարություն. իրավունք. հանաստություն. հանձնաժողով. 2. հանձնաժողով. 3. հանձնաժողով. 4. հանձնաժողով. 5. հանձնաժողով. 6. հանձնաժողով. 7. հանձնաժողով. 8. հանձնաժողով. 9. հանձնաժողով. 10. հանձնաժողով. 11. հանձնաժողով. 12. հանձնաժողով. 13. հանձնաժողով. 14. հանձնաժողով. 15. հանձնաժողով. 16. հանձնաժողով.

Ragionevolmente, av. raisonnablement. արդարացնելիություն. իրավունքով. գանաստ. հանաստ. հանաստ. գան պատճառի. արժանապես. 2. գան բանականի. հանձնաժողով. 3. հանձնաժողով. 4. հանձնաժողով. 5. հանձնաժողով. 6. հանձնաժողով. 7. հանձնաժողով. 8. հանձնաժողով. 9. հանձնաժողով. 10. հանձնաժողով. 11. հանձնաժողով. 12. հանձնաժողով. 13. հանձնաժողով. 14. հանձնաժողով. 15. հանձնաժողով. 16. հանձնաժողով.

Ragionière, sm. bon calculateur, arithméticien, m. լավ հանձնաժողով. հանձնաժողով.

Ragióso, a, a. résineux, se. որ ունի, ապ ունեցող. կավ ունեցող.

Ragliare, vn. braire. իանդել. գռնդել. * գռալ. ռնգոցել.

Raglio, sm. braiment, m. իանդոց. գռնդոց.

Ragna, sf. araignée, f. 2. toile d'araignée, f. 3. filet, rets, m. 4. embuscade, ruse, surprise, f. արք. * մանուկ. 2. արքեղություն. 3. իանդոց. վարժ. 4. գան. գարանք. ծնողականություն. խարբ. Բերնոմ. 2. Բերնոմ. 3. (գան.) ուշ. 4. գողություն.

Ragnája, sf. lieu propre à la chasse au filet, m. վարժից վայր. տեղի պատեհ հանելու համար. վարժարկելու. ուշ ըստ գան. Բերնոմ. ուշ ըստ գան. հանձնաժողով. ուշ ըստ գան. հանձնաժողով.

Ragnare, va. e n. tendre des filets. 2. fig. dérober, voler, grappiller. 3. voler autour du filet. 4. se remplir de vapeurs. 5. être usé. հանել. վարժ. ֆելտ. 2. անուշ. գողանալ. բանալ. հանդար անել. 3. լցվել ձնային գլխին. * ֆերտոթին. 4. անհանգիստ. միանգամայն գոլորշիներ լի լինել. 5. մաշել. հանել. ուշ ըստ գան. 2. լցվեր. անհրաժ. 3. ուշ ըստ Բերնոմ ուշ ըստ. Բերնոմ. 4. (հնչ.) Բերնոմ. գողություն. 5. Բերնոմ. ուշ ըստ.

Ragnatela, sf. toile d'araignée, f. արդրոմասան. Բերնոմ ուշ.

Ragnatelo, sm. araignée, f. 2. toile d'araignée, f. արք. * մանուկ. 2. արքեղություն. Բերնոմ. ուշ ըստ Բերնոմ.

Ragnolo, sm. ֆերտոթին. 2. Բերնոմ ուշ ըստ Բերնոմ.

Ragunamento, sm. assemblée, compagnie, f.

Ragunanza, sf. 2. tas, monceau, m. ժողով. միաբանություն. 2. կույտ. Բեղմնավորություն. տեղեր. 2. Բեղ.

Ragunare, va. assembler, réunir, convoquer. ժողովել. գումարել. հանաստ. կուտել. միաբանել. Բեր Բերնոմ. Բերնոմ.

Ragunata, v. Ragunanza.

Ragunatore, trice, s. qui assemble. ժողովիչ. գումարող. Բեր Բեռ.

Ragunazione, sf. compagnie, f. cercle, m.

Ragúno, sm. ժողով. բազմանդամ. միաբանություն. ֆերտոթին. ֆելտ.

Rái, sm. pl. rayons, m. pl. ճառագայթք. Բղյայթ. լեռներ.

Raitare, vn. crier à haute voix. ձեծանալ ազատկել. գոռալ. գոռալբոռ.

Rája, v. Razza in 3.

Ralingare, va. (t. di mar.) ralinguer. անցուցանել գնդակ ընդ եզերս առագաստոյ. արգելուլ գնդակ. ընդոգալ. Ղանդակ ընդ առագաստս. բերանբոր Բերնոմ Բերնոմ Բերնոմ Բերնոմ Բերնոմ Բերնոմ Բերնոմ Բերնոմ Բերնոմ Բերնոմ.

Ralinghe, sf. pl. (t. di mar.) ralingues, f. pl. լուսանկար ծագաստնիք, եզերք, ազատնք գնդակ առագաստին. Բերնոմ Բերնոմ. Բերնոմ Բերնոմ.

Rallargamento, sm. élargissement, m. dilatation, f. լայնացնել. ընդարձակություն. Խոսք. Ներկերեմ.

Rallargare, va. élargir. լայնել. պարգել. ընդարձակել. անդորրացուցանել. Խոսք. անձրևացուցանել. Ներկերեմ. զուլամոտ. Խոսք. պարտերեմ.

— vn. } s'étendre, s'élargir. 2. de-

Rallargarsi, vp. } venir libéral. անդորրանալ. երկրպնել. ապրանքանել. ընդարձակել. 2. առատանալ լինել. Ներկերեմ. Բղյայթ. 2. Բեղմնավորություն.

Ralleggiare, va. alléger, soulager. Թեթևացուցանել. սիրելի. Խոսքերեմ. Բերնոմ Բերնոմ.

Rallegramento, sm. réjouissance, allégresse, f.

Rallegranza, sf. } se. joie, f. ուրախություն.

ֆիլեն։ ֆիդուսիթիան։ լաչկըն։ լոպըն։ լոպ-ոպ-ոպկըն։

Rallegrāre, *va. rejoüir.* ուրախ առնել, խրախ-ճոյս անել։ լաչ կիրթ։ ուրախկըրթ։ փո-ւրախ կիրթ։

Rallegrativo, a, *a. rejoüissant, e.* ըեքրկական, զուարճ ացուցիչ։ ուրախեցնող։ լաչ կուչի։

Rallegratōre, trice, *s. qui rejoüit.* զուարճա-ըար։ ուրախարար։ լաչ կուչի։

Rallegratūra, *sf.* } *v.* Rallegranza.

Rallegro, *sm.* }

Rallenare, *vn. s'évanouir.* նուանիլ։ ֆիպա-նալ։ կիւկեր։ ռուրը ել չաշ։

Rallentamento, *sm. ralentissement,* m. *relâche,* f. ֆուլացուցանելը։ ֆուլացնելիութիւն։ նուազացնիւն։ կիւկեր։ կիւկերիլը։

Rallentare, *va. relâcher, détendre.* 2. *ralentir, retâcher.* ֆուլացուցանել։ ֆուլացու-ցանել։ պիկիլ։ 2. նուազացուցանել։ զի-ֆաչցանել։ մեղմացուցանել։ կիւկերիթիւ։ ֆօ-վերթիւ։ 2. կիւկերիթիւ։ ուշըրիւ։

— l'animo, *se recreer, se delasser.* զրօսնալ։ չանդչելիլ։ ոգի առնել։ ուշըրթ։ նեղիս ու-ռաթ։ բուռնի կիրթ։

Rallevare, *va. elever.* 2. *soulager.* կրթիել։ գասուիրարկել։ 2. պիտիել։ մխիթարել։ ռեչուկեր կիրթ։ գե-կերթ։ 2. ռեչուկըլի վիր-ռաթ։

Rallievāre, *va. alléger, soulager.* ֆեֆեն-ացուցանել։ պիտիել։ ֆուֆեկերիթիւ։ ռե-կերլի կիրթ։

Rallignare, *va. reprendre racine.* միւսան-գամ արմատանալ։ վերստին արմատ ար-ձակել։ ռեֆրոր սեօռլեկերթ։

Ralluminare, *va. éclairer, illuminer.* 3. *ouvrir les yeux a qn., redonner la vue.* լուս-աւորել։ պայծառացնելով։ 2. զգաս-ացուցանել։ 3. քանալ զաչս մարդ։ ա-կերլեն վիրճակ։ Նուրլուկուրմ։ 2. ակըլեն գա-լըմ։ խրչա կեֆեկրթ։ 3. կեօչկեն ուշ-ռաթ։

Ralluminarsi, *vp.* recouvrer la vue. քանալ աչաց։ կեօչկեն ուլըռաթ։

Rallungare, *va.* rallonger, étendre. Հզօել։ երկցնել։ Հզել։ ելչոռ։ զոռ ուզուռնռ։

Rama, *sf. rameau,* m. branche, f. *nom.* զոլ։

Ramaccio, *sm. grosse branche,* f. *nom jeune* ֆոլ։

Ramace, *a. de proie.* յափշտակիչ։ զրաական (թռչունի)։ ֆոլըջը, ուջը (ֆոլ)։

Ramajuólo, *sm. cuiller à pot,* f. *marteau* մեծ եզիպտի։ ֆոլըլը ոեֆեր ոեֆեր։

Ramanziēro, ecc. *v.* Romanziere, ecc.

Ramanzina, *sf. reproche,* m. կշտամբանք։ ռոռլը։

Ramarro, *sm. lézard,* m. կոմպոզոց։ մողէզ։ ոեֆրեֆոռեֆր։ ելչոռ։

Ramàta, *sf. raquette pour abattre les oiseaux à la fouée,* f. *nom.* Հիւսկէն թռիչ կառ. ի գնդուածս Հարկանելոյ։ ֆոռլ ուրոր ելչ ֆոռլոր ըլը ֆոռլոլեր ոեֆրեֆոռ-ֆոռ ուլեն։ ոեր ֆեվ ֆոռլ ուռլ։

A —, *à foison, en abondance.* առատու-թիւամբ։ չաշխարհի ամբ։ ոզլ ոզլ։ չոռ չոռն։

Ramatāre, *va. abattre les oiseaux avec une raquette à la fouée.* Հիւսկէն թռիչաս Հարկանել։ ուռեկաս ըմրռնել զինուածս. ֆեռ-ոեֆրեֆոռ ոեֆրեֆոռ ուլեն իւն ֆոռլ ուրոր։ ոռոռնռ։

Ramato, a, *a. branchu, e. 2. cuivré, ramé, e.* բաղմոռ ասասկից։ 2. պղնձակապ։ պղընձ-ձապատ։ ռոռլը։ զոռոռեֆլը։ 2. զոռեր ֆեռ լեն ոեֆրեֆոռ։ զոռլը։ զոռեր ֆոռլը։

Ramazza, *sf. ramasse,* f. ասչիլը։ գեօպակ ֆեր պռիլ ասչեալ իրանէն ի միասսակս լիրանը։ ասչեակ։ ֆոպան ֆեռ իւն գեօ-ֆեր ֆոռլոր։

Rame, *sm. cuivre,* m. 2. *monnaie,* f. *argent,* m. պղինձ։ 2. պղինձ։ դրամ։ արծաթ։ զո-ֆոռ։ 2. ֆոռեր։

Figura in —, *estampe,* f. պատկեր գրոշ-ձեալ։ զոռեր ֆոռլեռոռ ոեֆրեֆոռ։

Ramerino, *v.* Rosmarino.

Ramètto, *sm. rameau,* m. *petite branche,* f. *nom diminutif.* բաղոզ։ ոեֆիլոռ։

Ramice, *sf. hernie,* f. *Diminutif.* ֆոռլ-ֆոռլ-ռոռ։ ոեֆրեֆոռ։

Ramiere, *sm. ouvrier en cuivre,* m. ֆաբ-ռաբարար պղնձագործ։ զոռեֆոռ։

Ramificare, *vn.* } *se ramifier, se diviser en*

Ramificarsi, *vp.* } *plusieurs branches.* արձա-կել ռաոս, ռաոկն։ ֆոռլոռեֆոռ։ զոռոռեֆ-լոռեֆոռ։

Ramificazione, *sf. ramification,* f. արձակելի ռաոս։ ֆոռլոռեֆոռ։ զոռոռեֆլոռեֆոռ։

Ramigno, a, *a. de cuivre.* պղնձի։ զոռեր-ֆոռ։

Ramina, *sf. scories, écailles du cuivre,* f. pl. կղկղանք. ուէլոլոյք պղնձոյ։ զոռեր ոեֆ-ֆոռոռոռ, ֆոռոռոռլոռ։

Ramingo, a, *a. branchier.* 2. *fugitif, ve. errant, e. inutile* ի քանոյ (չաշխարհիք իրանէն)։ 2. փախստական։ ֆոռեռոռոռ-ֆոռոռոռ ոեֆրեֆոռ (ֆոռոռ)։ 2. ֆոռեֆոռ-ոեֆրեֆոռ։

Ramiscèllo, *sm. rameau,* m. *nom* զոռեֆլոռ։

Rammantāre, *va. couvrir d'un manteau.* 2. fig. *défendre, protéger.* Տանձել վերար-կուսս։ 2. վերակացու լինել։ պաշտպանել։ ոեֆրոռեֆ իւն ֆոռեֆոռեֆ։ 2. ոեֆոռեֆ կիրթ։ ֆոռլոռեֆոռ։

Rammantārsi, *vp. se parer.* զգարդու գալ։ Հանդերձիլ, կապել զանձն. ֆոռոռեֆոռ։ ոե-ռեֆոռեֆ։

Rammanzina, *sf.*} *reproche,* m. *mercuriale,* f.

Rammànzo, *sm.* } *jardin d'hommes de fer. Diminutif.* կրասմ-ռաոր։ ֆոռլոր։ ոեֆոռ։

Rammarcārsi, Rammārco, *v.* Rammaricarsi, Rammarico.

Rammarginare, *va. cicatriser, refermer.* 2. *souder, emboutir.* Կրել։ բժշկել զվերն. 2. զոռեռ։ կրել։ ֆոռեր։ ոեռեռոռոռեռ։ ֆոռոռոռ-ռոռեռոռ։ կիրեռոռ կիրթ։ 2. ֆոռեռոռեռ-ոեֆրեֆոռեռ։

Rammaricamento, *sm. plainte,* f. *regret,* m. բաղաք-քութ։ տրտունջ։ Հեծեծելիութիւն. ռաոր-ելեֆոռեֆ։ ելեֆոռ։ ոեֆ։

Rammaricarsi, *vp. se plaindre, se lamenter.* 2. *s'affliger, gémir.* տրտնջել։ ռաոկ։ քան-ֆոռոռեֆ։ մրմնջել զեր վիշտս։ 2. ֆոռ։ քա-ֆոռ։ Հեծել։ ելեֆոռեֆ, ելեֆոռ կիրթ։ ոռ-ռոռոռ։ 2. ոռոռոռեֆ։ ֆեռեֆոռ իւ ֆեֆոռեֆ կիրթ։

Rammaricatóre, *sm. pleureur, grogneur*, m. սրամիտ. քակաւոր. լեռնեղը. գ-ողբ-ող-ող. գ-ող-ող.

Rammaricazione, *sf. v.* Rammarico.

Rammaricchévole, *a. lamentable, plaintif, ve.* ողբաց. ակնաբանաց. ցաւագին. ազնաղբաւ. ա-ղ-ող-ող-ող.

Rammárico, *sm. plainte*, f. *regret*, m. *repentir*, m. ողբ. ցաւ. ցաւբ. կամ. լեռնեղ-ող-ող. ա-ղ-ող-ող.

Rammaricóso, *a. a. grogneur, se. mécontent, e.* ողբաց. քակաւոր. ա-ղ-ող-ող. լեռնեղը. հեղեղաման. խ-ղ-ող-ող-ող. ի-ղ-ող-ող.

Rammassáre, *va. ramasser, réunir, rallier, entasser.* ժողովել. կուտել. գիւղանել. ի մի վայր գումարել. եղ-ող-ող. ի-ղ-ող-ող.

Rammattonáre, *va. recarreler, remonter de carreaux.* գարգարել գ-ող-ող. յատակել. նոր ագիւազաբ. ի-ղ-ող-ող-ող. ի-ղ-ող-ող-ող.

Rammembránza, **Rammembráre**, *v.* Rimembranza, Rimembrare.

Rammemoránza, *v.* Rammemorazione.

Rammemoráre, *va. faire souvenir. ſ-ղ-ող-ող.* յիշեցուցանել. ա-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող.

Rammemorazióne, *sf. le souvenir*, m. *la mémoire, souvenance*, f. յիշումն. յիշատակ. ա-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող.

Rammemoriársi, *vp. se rappeler, se ressouvenir.* յիշել. ſ-ղ-ող. գ-ող-ող. ա-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող.

Rammendáre, *va. corriger, réformer.* ուղղել. ցարդարել. յ-ղ-ող-ող-ող. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող.

Rammentamento, *sm.* } *mémoire, souvenance*

Rammentánza, *sf.* } *ce, f. souvenir*, m. յիշատակ. յիշումն. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող.

Rammentáre, *va. faire souvenir, rappeler.* ſ-ղ-ող-ող. յիշեցուցանել. ա-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող.

Rammentársi, *vp. se souvenir.* յիշել. ա-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող.

Rammentío, *sm. répétition*, f. *ressouvenir.* կրկնութիւն. յիշեցուցումն. ա-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող.

Rammezzáre, *va. partager par le milieu. 2. séparer, diviser.* հասարակել. բնդ մէջ հասանել. կտրել. 2. բաժանել. ե-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող.

Rammollíre, *va. ramollir.* կակղել. ա-ղ-ող-ող.

Rammollíre, *va.* } *ſ-ղել. 2. ցաւեցուցանել. ողբալել. ի գութ ածել. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող. 2. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող.*

Rammollírsi, *vp. devenir mou.* կակղանալ. մեղմանալ. մեղկանալ. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող.

Rammontáre, *va. amonceler, rassembler.* ղեղչակառել. գիւել. եղ-ող-ող. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող.

Rammorbidáre, } *va. amollir.* կակղել. փափ-

Rammorbidíre, } *կացուցանել. կակղացուցանել.*

Rammorvidáre, } *նել. 2. ողբալ. ամպել.*

Rammorvidíre, } *ցաւեցուցանել. քաղցրացուցանել. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող. 2. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող.*

Rammucchiáre, *va. amonceler, entassor.* ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող.

Rammuricáre, } *կուտել. ղեղչակառել. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող.*

Rámo, *sm. branche*, f. *rameau*, m. *2. bras de rivière*, m. *3. branche de famille*, f. *4. bois du cerf*, m. *5. embranchement de chemins*, m. *aum. ամեղ. չաւանիղ. * ճիւղ. 2. բազուկ. ա-ղ-ող-ող. գ-ող-ող. 3. գաղձ. ազգատոհմ. 4. եղջիւր. ամեղազեղջիւրաց. 5. կիզք. ա-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող. գ-ող-ող. 2. ճրագ. կոյ ձրագ. 3. ի-ղ-ող-ող. 4. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող. 5. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող.

Aver un — di pazzia, *avoir un grain de folie.* լինել քանակ. գ-ող-ող. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող.

Ramógna, *sf. voyage*, m. ճանապարհ (յա-ղ-ող). (-ող-ող-ող) իբ.

Ramognáre, *vn. voyager.* (յաղագս ի ամբ) երթալ. գճանապարհն. (-ող-ող իբ) ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող.

Ramolácio, *sm. raifort*, m. բոպի. ի-ղ-ող-ող.

Ramorúto, *a. a. branchu, e. rameux, se.* ճիւղաւոր. ճանապարհաւոր. գ-ող-ող. գ-ող-ող. ի-ղ-ող-ող.

Ramóso, } *ղաւոր. ճանապարհաւոր. գ-ող-ող. գ-ող-ող. ի-ղ-ող-ող.*

Rámpa, *sf. serre, griffe*, f. *ongle*, m. մագիլ. ճիրանաձեւ. սարկաւագաց. ի-ղ-ող-ող.

Rampánte, *a. rampant, e. ardent. ի-ղ-ող-ող.* ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող.

Rampáre, *va. donner des coups de griffes.* Հարկանել. կեռիկել. մագլաւք. մագլել. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող.

Rampáro, *sm. rempart, boulevard*, m. պատուար. մեր-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող.

Rampáta, *sf. coup de griffe*, m. Հարուած կեռքրումն ճիրանաձեւ. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող.

Rampicáre, *vn.* } *grimper. ի վեր մագլել.*

Rampicársi, *vp.* } *կառչել ամբարձ եւ ձեռաւք. ազգալով. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող.*

Rampicóne, } *sm. crochet, croc, grappin. har-*

Rampíno, } *pon, m. ճիրանք. մագիլ. երկա-*

Rámpo, } *ſ-ի. կապարտ երկամի. * ճանկ.*

* կեռ. ե-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող.

Fatto a —, *crochu, e. կոցաւոր. մագլաւոր, կոր (երկաթի).* * ճանկաձեւ. * կեռ. ե-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող.

Rampógna, *sf.* } *réprimande, mercu-*

Rampognamento, *sm.* } *riale, f. կշտամբանք. կշտամբութիւն. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող.*

Rampognáre, *va. reprimander, gronder.* կշտամբել. յանդիմանել. ասանել. պատուհասանօք ատել. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող.

Rampognársi, *vp. grommeler, se plaindre.* քաղաքել. արտնձել. բրթմնջել. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող.

Rampognóso, *a, a. grommeleur, grondeur, se. 2. mordant, piquant, e.* կշտամբող. յ-ղ-ող-ող. 2. պատուհասաղդն. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող. գ-ող-ող. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող.

Rampollamento, *sm. source*, f. բղխումն. ակն ազբեր. գ-ող-ող. ի-ղ-ող-ող. ի-ղ-ող-ող.

Rampoläre, *va.* produire, faire naître. բեր-յուցանել. ծնուցանել. բերել. յառաջացնել. ըստեղծել. ---, *vn.* sourdre, jaillir. 2. naître, dériver. բխել. յառալ. 2. ծագել. յառաջ գալ. ծնանել. (---) ելանուհ. ըստեղծ. ---ուհ; ծագ. ելք. 2. իւբէն ելբէն. ծագումն. հող. ելք.

Rampóllo, *sm.* surgeon. m. 2. rejeton, m. ասիր. ապրեր ասիր. 2. բոլորովի. յառաջիկ. ելանուհ. ելբէն. ելբ. 2. իմեի ծող. ֆիլիկ.

Rampone, *v.* Rampicone.

Ramuscéllo, } *sm.* petit rameau, m. մանր
Ramúsculo, } ոստ. ծող. ոստիկ.

Ramuscolóso, a, *a.* rameux, se. ոստաւոր. ոստաւորեան. ծողեղ. ոստաւորեալ.

Rána, *sf.* grenouille, f. գորտ. եբերգուղ. (եբերգուղ). գորտ.

Rancáre, (*vn.* boiter, clopiner. կաղալ.
Ranchettáre, } խոշտալ. ոճոճել.
Rancidézza, } *sf.* rancidité, f. գառնութիւն.
Rancidità, } (տաղգառնութեան (խոշոյ. ծաղոյ) ի գառնութիւն. * ծխահամութիւն. ---ցնչութեան.

Rancído, a. *a.* rance, vieux, vieille. գառնաչեալ ի գառնութիւն. ապականեալ. գառնասպ (եւդ. ծաղոյ. հին. * ծխահամ. ոճոճութեան (եւդ). եւոյ.

Rancidúme, *sm.* rancissure, f. գառնութիւն. գառնութիւն. տաղգառնութեան (խոշոյ). * ծխահամութիւն. ոճոճութեան.

Rancío, a, *a.* couleur d'orange, orangé, e. 2. rance, vieux, vieille. աշխէս. խաղտաղ. ի գոյն նարնջոյ. 2. հնացեալ. ապականեալ. եբերոճութեան. խաղտիկ. 2. եւոյ. եւոյ. --- *sm.* souci, m. ախիեսարիկ. ոյն գեղեցկութեան. ոյր նեղ ելբէն.

Rancióso, a, *a.* qui sent le rance. գառնաչեալ ի գառնութիւն (եւդ). փոխանակեալ. գառնաշահ. * ծխահամ. ոճոճութեան (եւդ).

Rancò, a, *a.* boiteux, se. կաղ. ելբէն. ոճոճան.

Rancóre, *sm.* rancune, haine, f. քէն. ոխք. ելբ. ոխութիւն. թշնամութիւն. ոխ. ոտ. վոն. զարեւ.

Rancúra, *sf.* chagrin, m. տառապանք. գառանձկութիւն. վիշտ. ելուխ. ոեբեր. ելքեր.

Rancurársi, *vp.* se chagriner. ներել. վշտանալ. տիրել. ելուխելուիլ.

Ránda (a), } *av.* à peine, précisément. մոտ. A --- a ---, } հազ. աս. չորս. ձշդիւ. ելքէն. ելբոյնուհ. ելանուհ.

Randágine (andar), *vn.* être vagabond. թափառական չգիտէ. թափառել. ալոյն ելբգիլ.

Randágio, a, *a.* errant, vagabond, e. մոլորական. թափառական. ալոյն. ելբ.

Randellare, *va.* donner des coups de bâton. բաստեր առնել. գան հարկանել. ոեբգիլ.

Randellàta, *sf.* coup de bâton, m. բաստեր գանդ. հարուած գառագանի. ոեբգիլ.

Randèllo, *sm.* bâton court, m. 2 garrot, m. բեր. գառագան (կարճ). 2. գառագան կարճ եւ ասպեղանեան որով գրեհիս կապեն. եբգոյե. ոեբելոյե. 2. իւե ոգելբոյնուհ ելբոյնուհ ելանուհ.

Randóne, *sm.* gerfaut, m. անգղեղ բազէ. (թագաւոր բազէից. ելբելոյե. ոճոճոյե. գեր ոչ ոեբոն.

Ranélla, *sf.* petite grenouille, f. փոքրիկ գորտ. ոեբելոյե եբերգուղ.

Rango, *sm.* condition, f. rang, m. կարգ. պայման. ասահման. ոբբե. ելալե. ոերգիեալ. ըստեղ.

Rángola, *sf.* souci, soin, empressement, m. հոգս. վիշտ. անձկութիւն. ներգործութիւն. ելոյնե.

Rangoláre, *va.* agir avec empressement. 2. crier à tue-tête. հաւասուել. խռովիլ զգոյել. 2. ձեռնպահ ապագայիլ. ոբբեալ. ելբէն ելբէն. 2. գոր գոր ելբոյնուհ.

Rangolóso, a, *a.* soigneux, se. հոգած. վիշտ. բազմհոգ. վշագին. ելալելոյե. ելբէր.

Rannáia, *sf.* eau de lessive, f. ոեբոպարբ. ոեբել. ոոյոոե. ելբոյնե.

Rannestáre, *va.* greffer de nouveau. 2. rejoindre, rattacher. վերանդամ պատասաել. 2. պատասաել. հոգել. յարել. ներբոր ելբոյնե ելբէն. ելբոյնե. 2. ոեբիեբ ելբէն.

Rannicchiáre, *vn.* } se tapir, s'accroupir, se
Rannicchiársi, *vp.* } recoquiller. հոգել. ամփոփել. գալարել. ոեբելբէն. ելեբելբէն.

Ránno, *sm.* lessive, f. 2. nerprun, m. ծխրամբար. 2. գծիրի. ոեբել ոոյոոե. ելբոյնե. 2. ոե ոեբեն. ֆոբո ելբե.

Rannobilíre, *v.* Annobilire.

Rannocchióne, *sm.* grosse grenouille, f. գորտ մեծ. նրի եբերգուղ.

Rannodamènte, *sm.* nœud, renouement, entortillement, m. հանգոյց. կապ. պատիր. գալարանի. դող. ոեբելբոյնե.

Rannodáre, *va.* renouer. 2. raccommoder, réunir, rallier, renouveler, réconcilier. միաւանդամ կապել. 2. վերսին կապիլ. յարգարել. նորոգել. հաշտեցուցանել. ներբոր դելբոյնե. 2. ներբոր ոոյոոելոյե. ոեբելբ ներբոր. ելեբելբոյե. ոբբելբոյնե.

Rannuvolamento, *sm.* obscurcissement de l'air, m. մթնութիւն. պղտորութիւն օդոց. հովս ֆոբոնե, ֆոբոբոյե.

Rannuvoláre, *vn.* s'obscurcir, se troubler. 2. ligr. devenir sombre, morne, se troubler. նահանջալ. պղտորել. մթնանալ (օդոց). 2. չարանչացուցանել. զեբեան. գժգմել. խռժռոել. խռովել. հովս ելբոյնուհ. ելբոյնելոյե. 2. ելբելբոյե ելբելբոյե. ելբելբ ելբէն. ելբելբոյե. ոբբելբոյնե.

Rannócchia, *sf.* } grenouille, f. գորտ. եբերգուղ.
Rannócchio, } sm. } գորտ.

Ránto, } *sm.* râtement, râle, m. թռաւեր
Rántolo, } կերկերեալ. հաչիւ. խորտակ. եբելբոյնե.

Rantolóso, a, *a.* rauque, enroué, e. կերկերելով. ոբբելբոյնե եբելբոյնե. ելբելբոյե ոբբելբոյնե. ոբբելբոյնե (ոեբ).

Ranúncolo, } *sm.* renoncule, f. գրանունկ.
Ranúnculo, } * գորտնուկ. ոեբոյե ելբելբ.

Ranzonáre, *va.* rançonner, racheter. փրկել. գնել. փրկանաւ. եբե ոոյեն ոբբե. ոբբե ելբէն.

Ranzóne, *sf.* rançon, f. փրկանք. եբե ոեբոյե.

Rapa, *sf.* rave, f. շաղգամ. լոբազգի.
Rapace, *a.* rapace. յափշտակող. յափշտակիչ. գիշակեր. գիշատիչ.
Rapacità, *sf.* rapacité, f. յափշտակող բարքը. գիշատիչութիւն.
Rapè, *sm.* tabac râpé, m. կարծրացր ընչաւգեղ. ծէրսէրել. ծխելիք.
Rapenella, *sf.* virole, f. երկաթի չղխանակ, օղ. հալիւ. սեղի ընկոյզ.
Raperino,) *sm.* tarin, m. ծիտ. ոսկեղինի.
Raperúgiolo,) փոքրիկ. ապրիկ. ագռիկ. ագռիկ. ագռիկի. գիշատիչ.
Raperónzolo, *sm.* raiponce, f. բանջար ինչ ուտելի. գեղ. պատղ. ծերօխ.
Rapidamènte, *av.* rapidement. արագ. փութանկի. շտապաւ. իբրև ըստ. լափանգիչ իբրև.
Rapidità, *sf.* rapidité, f. արագութիւն. արագագնացութիւն. ընկելիչ. լափանգիչ.
Rápido, a, *a.* rapide. 2. rapace, aride. արագ. աւր. արագընթաց. ասահիկ. 2. յափշտակող. ընկ. լափանգ. 2. գիշատիչ.
Rapimènto, *sm.* enlèvement, ravissement, m. 2. rapt, m. 3. fig. transport, m. extase, f. յափշտակութիւն. 2. հափշտիչ. առնանդագութիւն. 3. յափշտակիչ միտց. զարմացումն. հիացումն. գանգ. գանգելը. 2. պերճին եռվին. գեղչելը գանգ. լռոց. իրին. գանգ. 3. հայոյն ըստ. գոյնին. գեղեն.
Rapina, *sf.* rapine, f. pillage, m. 2. proie, f. vol, m. 3. emportement, m. rage, fureur, f. յափշտակիչ. յափշտակութիւն. առանձնութիւն. 2. առաջնորդ. յափշտակութիւն 3. կատաղութիւն զայրոյթ. զարմանութիւն գանգ. գանգ. 2. եռվին. գանգելն. լռելեան գեղեն. 3. իբրև. գերւ.
Rapinare,) *v.* Rapire, Rapitore.
Rapinatore,)
Rapinosamente, *av.* violemment. 2. furieusement, avec rage. 3. rapidement. բռնի. 2. կատաղութեամբ. զանգին. զայրագին. 3. ուժգին. երագընթաց արշաւանաւ. արագ արագ. գր ողը. գեղեն. 2. գեր ըստ իբրև ըստ. 3. գեր լռելեան. ընկ.
Rapinóso, *v.* Rapido.
Rapire, *va.* ravir, enlever. 3. fig. charmer, enchaîner, enchanter. յափշտակել. բռանել. առնել. 2. յափշտակել գինն. առնանդել. հափշտիլ. 3. այլեցուցանել. յիմարեցուցանել. հղել գինի. գանգ. գր ողը լռելեան ասել. 2. պերճին եռվին. գեղչելը գանգ. լռոց. իրինչն իրին. 3. հեշտ իրին.
Rapito, a, *a.* ravi, e. 2. enchanté, extasié, e. յափշտակեալ. 2. յափշտակեալ միտք. զարմացման լիեալ. ապշեալ. գանգելըն. ճեղր իւր ելելըն. 2. հեշտ ոյշ.
Rapitóre, *sm.* ravisseur, m. յափշտակիչ. գանգող.
Rapóntico, *sm.* rhubarbe des moines, f. պոնտական խաւարծիլ. ոչ ոչ բաւական.
Rappa, *sf.* crevasses, fentes, f. pl. գետնի. պատ ինչ երեսից. գաղիր ընդնալելն ընկած եռելոցը. ընդնած եռելոցը. 2. *v.* Ciocca.
Rappaciare,) *va.* pacifier, réconcilier. 2.
Rappacificare,) adoucir, calmer. միաբանել. հաշտեցուցանել. խաղացութիւն առնել. 2. անդրել. հանդարտեցուցանել. ցանդագանել. գաղրելըն. գաղրելիրին. 2. գիշատելիրին. եռվելըն. եռվելիրին. ընկելիրին.
Rappagare, *va.* contenter. գոհ առնել. հաշել. հանդարտացնել. եռելոց իրին. եռելոց իրին ըստ իրին.
Rappallottolare,) *va.* pelotonner. գնդել.
Rappallozzolare,) գնդել. եռոճ. եռոճելը իրին.
Rapparecchiare, *va.* remettre en ordre, préparer de nouveau. միաձանգամ պատրաստել, կարգել, կազմել. ենթադրեն հաւելելոճ, ընծարեր իրին.
Rappareggiare, *va.* égaler. հաւասարել. ընդդեմ լինել.
Rapparire, *va.* reparaître, se montrer de nouveau. միաձանգամ երեւել. ընծարոր ելոցնոճ.
Rappartito, a, *a.* réparti, e. բաժանեալ. ել. ընկալ ոյշ.
Rapattumare, *v.* Rappacificare.
Rappelláre, *va.* rappeler, faire revenir. միաձանգամ կոչել. պարէն գարձուցանել. ընծարոր լաւելոճ. իբրի վերկնոճ.
— *va.* interjeter appel, appeler. բողոքել. գիշատոճ. վերկնոճ իրին.
Rappezzaménto, *sm.* ravaudage, raccommodage, m. նորոգութիւն. կարկատութիւն. եռոճ գեղ. եռոճելը.
Rappezzáre, *va.* rapetasser, raccommoder նորոգել. կարկատել. եռոճ գեղ. եռոճելոճ.
Rappezzatóre, *sm.* ravaudeur, m. կարկատիչ. կարկատիչ. եռոճող. գիշատիչ.
Rappianáre, *va.* applanir, égaler. հաւասարել. հաւասարել. գիշատելիրին. գիշատելիրին.
Rappiastráre, *va.* rattacher, rejoindre, réunir. միաձանգամ կցել. միաձանգամել. միբրատին յօգել. ընծարոր եռելելոճ. գիշատելիրին.
Rappiastrársi, *vp.* se raccommoder. հաշտել. գնդելիրին.
Rappiccare, *va.* rattacher, raccrocher. կոխել. կապել. անդրացուցանել. գաղացնելն. ասոճ. եռելիրին.
— la battaglia, recommencer le combat. միաձանգամ սկիզբն առնել. մարտին. նորոգել գաղտնիքացին. ընծարոր ելոճ պալատին. գեղչելիրին.
— il sonno, se rendormir. կրկին ձնդել. միաձանգամ ի քուն մտանել. ընծարոր ոյշ. գնալ վերկնոճ. գոյնոճ.
Rappiccarsi il fuoco, reprendre feu, se rattumer. միաձանգամ վառել. գիշատիչնել. ընծարոր եռռելոճ. եռելոճ. ընծարոր ելոճ.
Rappiccatúra, *sf.* réunion, f. վերատին միաձորդելիրին. միաձանգամելիրին. գոգ. եռելելոճ. ընծարոր. ընծարելիրին.
Rappiccinire,) *va.* rapetisser, diminuer. փոքրացուցանել. քչքչացուցանել. կարճել.
Rappiccolire,) Համանեղ. Նոյնանիշ. գիշատիչ. գիշատելիրին. եռելելոճ. ասելիրին.

Rappigliamènto, *sm.* *coagulation*, f. *caillement*, m. թանձրացուցանելը. մածնացնելը. թանձրանալը. կոթղելիս. կոթղելու. ֆերմենտ.

Rappigliàre, *va.* *coaguler*. 2. *retenir*. թանձրացուցանել. տալ մածնուկ. 2. գրաւել. պահել զայլոյ ինչ փոխանակ վճառելի կենդ. առնու զփոխարէնն. ֆերմենտել. կոթղելու. 2. Լեռնէն աղբերն սկսան վազել. աղի ինչեր. պեռնելի ունին.

Rappigliàrsi, *vp.* *se cailler*. 2. *devenir fourbu*. 3. *revenir à, s'adonner de nouveau*. մածնուիլ. թանձրանալ. 2. բրանալ, կարմանալ. ասիր ձիոյ. 3. մըտադրած կալ ի. . . վերստին սկսանիլ. ֆերմենտիլ. 2. (ձուկն ալ ըսելոյ) ծծիլիլ. Լեռնէն աղբիւրներ սկսան վազել. պեռնելի էրգիր, հովիւ պրծած.

Rappoggiàre, *va.* *appuyer*. յենուլ. Լսելուհամ. ապաւինիլ.

Rapportagiòne, *sf.* *rapport, récit*, m. *relation*, f. պատմութիւն. Նոթ. հաշուոյ. Լսուեր.

Rapportamènto, *sm.* *relation*, f. զրոյց. համբաւ. պատմութիւն. Նոթ. հաշուոյ. Լսուեր.

Rapportàre, *va.* *rapporter, raconter*. 2. *apporter, causer, produire*. 3. *transporter, transférer*. 4 *reporter, ramener*. 5. *représenter, porter l'empreinte*. պատմել. զրոյց տալ. զեկուցանել. գլացուցանել. 2. ածել. բերել. հասուցանել. 3. տեղափոխ առնել. փոխել պլտր. առնել. փոփոխել. 4. վերստին ածել. գարձուցանել. 5. երեւեցուցանել. ընծայեցուցանել. բարեաց բերել. վերադարձնել. գլացուցանել. Նոթ. ինչ. Լսուեր էրգիր. պէշտերիլ. 2. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 3. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 4. Լսուեր էրգիր. պէշտերիլ. 5. ներկուիլ. 6. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 7. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 8. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 9. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 10. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 11. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 12. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 13. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 14. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 15. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 16. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 17. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 18. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 19. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 20. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 21. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 22. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 23. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 24. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 25. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 26. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 27. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 28. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 29. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 30. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 31. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 32. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 33. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 34. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 35. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 36. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 37. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 38. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 39. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 40. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 41. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 42. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 43. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 44. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 45. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 46. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 47. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 48. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 49. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 50. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 51. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 52. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 53. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 54. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 55. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 56. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 57. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 58. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 59. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 60. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 61. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 62. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 63. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 64. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 65. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 66. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 67. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 68. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 69. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 70. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 71. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 72. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 73. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 74. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 75. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 76. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 77. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 78. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 79. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 80. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 81. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 82. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 83. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 84. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 85. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 86. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 87. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 88. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 89. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 90. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 91. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 92. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 93. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 94. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 95. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 96. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 97. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 98. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 99. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ. 100. ներկերից. ներկով ելմա. հաւ. ներկուիլ.

Rappresàglia, *sf.* *prise, f. butin*, m. 2. *représailles*, f. pl. ապուռ. առ. ապաւ. յափշտակութիւն. 2. գրաւելն զայլոյ ինչ փոխանակ վճառուին կրելոյց. փոխանակաւ յափշտակութիւն. փոխարէն. Տասանգամ. զաղի ինչ. ալմ. Լսուեր. 2. Լեռնէն աղբերն սկսան վազել. աղի ինչեր. պեռնելի ունին. Նոթ. ներկուիլ.

Rappresagliare, *va.* *user de représailles*. փոխանակ առնուլ. յափշտակել. առնուլ գլծեր. գՏասանգամ. գրաւել փոխանակ առնել. փոխարէն վճառուց. Լսուեր էրգիր. պէշտերիլ. ալմ. Լսուեր էրգիր. Լսուեր էրգիր. պէշտերիլ. Լսուեր էրգիր.

Rappresentamènto, *sm.* *representation, image*, f. *apparition, apposition*, f. Նմանութիւն. երեւոյթ. յանդիմանութիւն. պատկեր. 2. յարմարիլն. Սիրելացուցանելն. պատասխանիլն. Լսուեր. Լսուեր. 2. ապաւորիս. Լսուելոյթ.

Rappresentàre, *va.* *représenter*. յանդիմանել. յանդիման առնել. կացուցանել. առնել զատանգիա. *Ներկայացնել. 2. երեւեցուցանել. ընծայեցուցանել. զուգանել. յայտ առնել. Նշանակել. 3. առնել զանգի ուրուք. լինել փոխանակ. 4. Նկարել. առնել. երեւեցուցանել զկերպարանս. բերել. պեռնելի. յանդիման բերած. Լսուեր. 5. խաղալ ի թատերս. առնել զատանգիա. Լսուեր. Լսուելոյթ. Լսուեր. 6. Լսուեր. 7. Լսուեր. 8. Լսուեր. 9. Լսուեր. 10. Լսուեր. 11. Լսուեր. 12. Լսուեր. 13. Լսուեր. 14. Լսուեր. 15. Լսուեր. 16. Լսուեր. 17. Լսուեր. 18. Լսուեր. 19. Լսուեր. 20. Լսուեր. 21. Լսուեր. 22. Լսուեր. 23. Լսուեր. 24. Լսուեր. 25. Լսուեր. 26. Լսուեր. 27. Լսուեր. 28. Լսուեր. 29. Լսուեր. 30. Լսուեր. 31. Լսուեր. 32. Լսուեր. 33. Լսուեր. 34. Լսուեր. 35. Լսուեր. 36. Լսուեր. 37. Լսուեր. 38. Լսուեր. 39. Լսուեր. 40. Լսուեր. 41. Լսուեր. 42. Լսուեր. 43. Լսուեր. 44. Լսուեր. 45. Լսուեր. 46. Լսուեր. 47. Լսուեր. 48. Լսուեր. 49. Լսուեր. 50. Լսուեր. 51. Լսուեր. 52. Լսուեր. 53. Լսուեր. 54. Լսուեր. 55. Լսուեր. 56. Լսուեր. 57. Լսուեր. 58. Լսուեր. 59. Լսուեր. 60. Լսուեր. 61. Լսուեր. 62. Լսուեր. 63. Լսուեր. 64. Լսուեր. 65. Լսուեր. 66. Լսուեր. 67. Լսուեր. 68. Լսուեր. 69. Լսուեր. 70. Լսուեր. 71. Լսուեր. 72. Լսուեր. 73. Լսուեր. 74. Լսուեր. 75. Լսուեր. 76. Լսուեր. 77. Լսուեր. 78. Լսուեր. 79. Լսուեր. 80. Լսուեր. 81. Լսուեր. 82. Լսուեր. 83. Լսուեր. 84. Լսուեր. 85. Լսուեր. 86. Լսուեր. 87. Լսուեր. 88. Լսուեր. 89. Լսուեր. 90. Լսուեր. 91. Լսուեր. 92. Լսուեր. 93. Լսուեր. 94. Լսուեր. 95. Լսուեր. 96. Լսուեր. 97. Լսուեր. 98. Լսուեր. 99. Լսուեր. 100. Լսուեր.

Rapportatóre, trice, *s.* *rapporteur, se*. պատմիչ. գուշակ. պատգամաւոր. բանբեր. 2. բամբասիչ. Լսուեր ներկերիկ. փնաղիր. հեղեսոդին. Նկարիչ. 2. ֆերմենտիչ. Լսուելոյթ.

Rapportazióne, *sf.* *rapport*, m. զրոյց. պատմութիւն. Համբաւ. Լսուեր.

Rapporto, *sm.* *rapport*, m. պատմութիւն. Համբաւ. պատգամ. զրոյց. գուշակութիւն. յայտարարութիւն. տեղեկութիւն. 2. բամբասութիւն. բանաստեղծութիւն. 3. Հարցուփորձութիւն. ազգակցութիւն. Համեմատութիւն. պատճառ. *յարաբերութիւն. *վերաբերութիւն. Լսուեր. Նոթ. Նկարիչ. Լսուեր. 2. Լսուեր էրգիր. պէշտերիլ. Լսուեր. 3. Լսուեր. Նկարիչ. — a, *a. rapporté, e.* պատմեալ. զեկուցեալ. Նոթ. ելմա. Լսուեր էրգիրիկ.

Rapprendére, *va.* *reprendre*. միւսանգամ առնուլ, տնել. Լսուեր պէշտ. 2. *v.* Rappigliare.

Rapprendimènto, *sm.* *renouvellement, rétablissement, renouement*, m. Հաստատութիւն. Նորոգութիւն. նեղկնելիք. հաւելեալ. Լսուելոյթ.

Rappréndere, *va.* *reprendre*. միւսանգամ առնուլ, տնել. Լսուեր պէշտ. 2. *v.* Rappigliare.

Rapprofondàre, *va.* Riprofondare.

Rapprossimamènto, *sm.* *rapprochement*, m. մերձենալն մերձանալ, մտանալն, մերձենալն. Լսուեր Լսուելոյթ, Լսուելոյթ.

Rapprossimársi, *vp. se rapprocher.* վերքս սկսեցավ ապաքինել. մտաք. Չսկսվ լինել. Ինչ-որ խոնարհում խնդրեց.

Rappuntáre, *va. refaire la pointe.* մատանի-կամ սրել. Նորել. Ինչ-որ ակնոցի-ոսոճանը խնելըմեր.

Rappuráre, *va. purifier, purger.* զրել. պարզել. յատակել. Ինչ-որ ակնոցի.

Rapsodia, *sf. rapsodie, f.* Հատառագր. կարկատան երգեր. բազմազան միացնատնելեան. * Հավերգասիրեան. Ֆոտոլեր ակնոցի Ֆեհոնոց.

Rapsodista, *sm. rapsodiste, m.* կարդարի. Հատառագիր. որ ատեն բազմազան միացնատնելեան. Ֆոտոի Ֆեհոնոց խոնի.

Rapsódo, *sm. rapsode, m.* երգիչ. Հատառագիր. գուսան կարկատան երգող. * Հագներգու. Ֆոտոլեր ակնոցի խոնհնոցի.

Raraménte, *av. rarement.* մեսատ. գոն ատրեր. գոտը գոտը. Ինչ նոր.

Rarefaciénte, *a. qui rarefie.* անատարիչ. անգայացնիչ. Ինչ-որ ակնոցի.

Rarefáre, *va. rarefier, dilater.* անատարել. զրել. անգայացնացնել. Նորել. Խոնհնոցի. Ինչ-որ ակնոցի. Ինչ.

Rarefársi, *vp. se rarefier.* անատարնալ. ընհել անատար. անգայա. Ինչ-որ ակնոցի. Ինչ.

Rarefazióne, *sf. rarefaction, f.* անատարնելեան. Նորելեն. անգայանալեան. Ինչ-որ ակնոցի. Խոնհնոցի.

Rarétto, a, *a. un peu rare, clair, e.* սակաս ինչ անատար. Ինչ-որ ակնոցի.

Rarézza, *sf. rarefaction, f.* 2. *disette, rarete, f.* 3. *singularité, f.* անատարելեան. Նորատելեան. 2. Նատագելեան. պակասելեան. 3. ապատանելեան անատար. չգնացի լինել. Ինչ-որ ակնոցի. 2. Ֆեհոնոց. 3. Ինչ-որ ակնոցի. Ինչ-որ ակնոցի.

Rarificáre, *va. rarefier, dilater.* անատարել. անգայացնացնել. Ինչ-որ ակնոցի. Ինչ.

Rarificársi, *vp. se rarefier.* անատարնալ. պարզել. Ինչ-որ ակնոցի. Ինչ.

Rarificativo, a‖ *a. rarefactif, ve.* անատարիչ. անգայացնիչ. Ինչ-որ ակնոցի. Ինչ-որ ակնոցի.

Rarità, *sf. rareté, f.* անատարելեան. Նորելեան. 2. Նատագելեան. 3. Ինչ մի գոգնոցգիտ. Չսպհարչի. անատար. չգնացն. Նորանգան լինել. Ինչ-որ ակնոցի. 2. Ֆեհոնոց. 3. Ինչ-որ ակնոցի. Ինչ-որ ակնոցի. Նոր ակնոցի.

Ráro, a. *a. rare, clair, e.* 2. *petit, e.* 3. *modique.* 3. *lent, e.* 4. *excellent, e.* անատար. անգայա. Նորը. զրել. 2. սակաս. Ինչ-որ ակնոցի. 3. յատկացնալ. Հանգատա. 4. Չհաշխարհի. Նորանգան. երեսելի. գոգնոցգիտ. Ինչ-որ ակնոցի. 2. Ինչ. Ֆեհոնոց. 3. Ինչ. Ինչ-որ ակնոցի. 4. Ինչ-որ ակնոցի. Նոր ակնոցի. Ինչ.

— *av. rarement.* գոն ատրեր. անատար. գոնչեն. Ինչ Նոր ակնոցի. Ինչ ակնոցի.

Rasáre, *va. raser (un vaisseau).* ի բաց Հանատել զվերին երեսս կամ զվերին մասն Նատա. Ինչհնելեն խոնի Ինչ-որ ակնոցի ինչ-որ.

Raschia, *sf. grattelle, f.* 2. *ratissoire, f.* որբհոն. քոս. 2. քերիչ. Ինչ-որ ակնոցի. Ինչհ էլ ակնոցի. 2. Ինչ-որ ակնոցի ինչ-որ ակնոցի.

Raschiáre, *va. gratter, ratisser.* 2. *effleurer.* քերել. քերծոտել. ցանել. 2. մոտ անցանել. ասհել. քերել. ա... Ֆեհոնոց. Ֆեհոնոցով ակնոցի. 2. Ինչ-որ ակնոցի. Ինչ-որ ակնոցի.

Raschiatúra, *sf. racture, ratissure, f.* քերատ. ասրիչ. 2. քերելով. տեղին. 3. քերելիք. Ֆեհոնոց. Ֆեհոնոցով ակնոցի. 2. Ֆեհոնոց. Ինչ. 3. Ֆեհոնոց.

Rascia, *sf. serge de laine, f.* պղհոպ կամ ատոմ ինչ. ոսկ. ակնոց.

Rascugáre, *va. sécher, essuyer.* ցամաքեցատնել. զրել. Ինչել. ակնոց. Ֆեհոնոցով.

Rasciútto, a, *a. sèche, essuyé, e. sec, che.* ցամաքեցատցված. չոր. զրված. ակնոցով. Ֆեհոնոցով. Ֆեհոնոց.

Rascantáre, *va. effleurer, raser.* մոտ անցանել. ասհել. քերել. ա... Ինչհնելեն. ակնոցի Ինչհ.

Rasènte, *prep. proche, le long, au long.* 2. *rez.* քերել. ա. 2. Հարհի Հատատար. Հարհիցատակ. ա. մոտ. Ինչհն. Ինչհնելեն. Ինչհնելեն. 2. (Ինչհնել) Ինչհոն. Ինչհոնով.

Rasièra, *sf. ractoir, m.* 2. *ractoire, f.* քերիչ (Գարագ). 2. քերիչ գրատի (որոմի բաց առնուն գծգծուն մասն). Ֆեհոնոցն ակնոցի. Ֆեհոնոցով. 2. (Ինչհնել Ինչհ ակնոցի) ակնոցով ակնոցի.

Rasière, *sm. barbier, m.* վարատիրոց. սափրիչ. Ինչհոնոց.

Ráso, *sm. satin, m.* 2. *ratissure, racture, f.* ոզոյի. փայտն կերպաս. 2. քերատ. ասրիչ. ակնոց. 2. Ֆեհոնոց.

— a, *a. rasé, ras, e.* 2. *usé, e.* 3. *dégagé, débarrasse, e.* 4. *ras, uni, e. de niveau.* 5. *tranquille, paisible.* 6. *effacé, raturé, e.* քերծոտ. քերել. վիրատ. 2. Չհոտ. ասրատ. 3. ատատ. Ի ասրեալ. ատատեալ. 4. Չարհեալ. Հատատեալ. 5. Հանգատ. Ամրհատ. 6. Ինչել. եզծեալ. Ֆեհոնոցել. Ինչհ ակնոցհել. Ինչհ ակնոցհնել. 2. Ինչհել. Ինչ. ակնոցել. 3. Ֆեհոնոցհոնել. ատատ. 4. Ինչ ինչ. ատ ինչ. ատ ինչ. (Ինչհ Ինչ) ակնոցի. 5. Ինչհոն. Ինչ. 6. ակնոցի ակնոցի.

Rasójo, *sm. vasoir, m.* ասհելի. ատատ. զրել. Ինչհոնվիրատ. ակնոցհ.

Raspa, *sf. râpe, f.* Ինչհոնգ. քերել. գոտ. ակնոցի. ակնոցի.

— de' fornai, *coupe-pâte, m.* կարոց Հացատրաց. Ինչհոնոց ակնոցի Ֆեհոնոցհոնոց. ակնոցի.

Raspáre, *vn. gratter, frapper du pied la terre.* 2. *dérober, emporter.* 3. *râper.* գոգնոցալ. 3. քերել. քերատ. Ինչել. Ինչատել. գոգնոցալ. 3. քերել. քերատ. Ինչել. Ինչատել. Ինչ ակնոցի ակնոցհոնոց. Ինչհոնոց. 2. Ինչ. Ֆեհոնոց. 3. Ինչհնելեն. ակնոցի. ակնոցի. ակնոցհնոցհոնոց.

Raspatúra, *sf. râpure, f.* քերելի քերատ. Ինչատելի. Ինչատելի. Ինչհոնոցի. ատրիչ. ակնոցհնելեն. Ինչհնելեն. ակնոցհնոցհոնոց.

Ráspo, *sm. grappe de raisin, f.* 2. *rafle, râpe, f.* 3. *grappillon, m.* 4. *gale, f. nagkyng.* 2. Հրատանգ. ոգկոյդ Ինչհ ատհել ի Ինչատոյդ. Ինչհնգ. 3. Ինչ. ոգկոյդ Ինչհելի. 4. Ինչ Հան. Ինչհ. Ինչհոնոցհոնոց. ակնոցհոնոց. 2. Ինչհնելեն. ակնոցհոնոց. ակնոցհոնոց. Ինչհոնոց. ակնոցհոնոց.

ֆիս· 3· ընդհան· փոխիմ· ուղիղմ· 4· ին ապրանք·

Raspollare, va. grappiller. ձեռքով ամեն¦ բաղխ զմայնաց ազկոյզն· գուռնիլուծ· գող ղզոյնահանան ուզր խոշոր խուշ· ընդհանրապես պեղչիրե·

Raspóllo, sm. grappillon, m. ձեռ· ազկոյզ փոքրիկ· ընդհանր· փոխիմ· ուղիղմ·

Rassaggiare, va. goûter une seconde fois. գաթնալ ճաշակիլ· ալր զանա գոյացնե·

Rassalire, va. attaquer de nouveau. միանա գամ ի վերայ յարձակիլ· վերսին դիմել· ինեցոր խոսինանի ևարհան· հին· ինեցնիլ· ին·

Rassegare, vn. se figer, se congeler. ամեն¦ նալ· ինանքանալ· պաղել· ֆեյունանան· ֆորձանան· ֆասիան պաշտանե·

Rassegna, sf. (revue de soldats, f.

Rassegnamento, sm. (համար, հանդես զօրայ· ուսեր ինեցնան·

Ressegnare, va. rendre, résigner. 2. noter, enregistrer. 3. faire une revue. 4. représenter. յանձն, ապառնան առնել· ապաարել· ինգալ ամեր· 2· ընդ գրով արձանագրել· նշանակել· արձանագրել· 3· հանդես առնել գօրայ· ի հանդիսի անցուցանել· 4· յանդիման առնել· ինեցնիլ· հավաստի ինել· 2· ևստեն· պեղինել ինեչերե· 3· ուսեր ինեցնան· 4· ևեռնինեցնե· ինանիլ ին·

Rassegnársi, vp. se résigner, se conformer. 2. se présenter. յանձն, ապառնան լինել· ապաարել գանձն ապատինել· 2· յանդիման լինել· պեղինել ինեչերե ին·

Rassegnazione, sf. résignation, f. յանձն լինելն· պեղինել ինեչերե ին·

Rassegnato, a, a. résigné, e. յանձն լինայ· ապատինալ· ապառնան· ինեցնիլ· ին·

Rassegnazione, sf. résignation, f. յանձն լինելն· ապառնանալ ինեցնիլ· ին·

Rassembrare, vn. (ressemblance, imitation.

Rassembranza, sf. (tion, f. յանդիմանանեցնիլ· ին·

Rassembrare, vn. ressembler, représenter. 2. sembler, paraître. նմանել· յանդիման առնել· ցնծագնացանել· բերել գնմանանեցնիլ· 2· ինանել· երեւել· պեղինել· ին·

— va. rassembler, recueillir. ժողովել· գումարել· կուսել· պեղինել·

Rasserenamento, sm. éclaircissement, m. պայծառանալ ին· պարզանալ ին· ուշերկնել· պեղինել·

Rasserenare, va. éclaircir, rendre serein. 2. éclairer, instruire. 3. consoler, réjouir. պայծառացուցանել· յասակել· լուցուցանել· 2· լուսաւորել· հրաշնորել· 3· միսիթարել· ուրախ առնել· ուշ· ինեցնիլ· ին· պեղինել· 2· (ֆիգուրին) ուշ· ինեցնիլ· 3· ին·

Rassettamento, sm. raccommodage, ajustement, m. կարգաւորանեցնիլ· յարձանաման ին· նորոգանեցնիլ· յարդարանեցնիլ· պեղինել· ուշ· ինեցնիլ·

Rassettare, va. remettre en ordre, réparer, rajuster. 2. ramasser. նորոգել· կարգին· ուղղել· յարդարել· 2· ժողովել· կուսել· հաւաքել· պեղինել· ուշ· ինեցնիլ· ին·

Rassetto, a, a. rajusté, e. յարդարեալ· կազմ ևերկն· ուշ· ինեցնիլ· պեղինել·

Rassicurare, va. rassurer, encourager. հաստատել· զտայնելիել· քաջալերել· ինեցնիլ· ին·

Rassodamento, sm. solidité, f. հաստատանեցնիլ· ին· ինեցնիլ· ին·

Rassodare, va. raffermir, rendre épais. 2. confirmer, rassurer. պինել· ապա զօրեցնել· յաստատեցանել· կարծրացուցանել· 2· հաստատել· զօրացուցանել· յաստատեցնիլ· ին·

Rassodia, v. Rapsodia

Rassomigliamento, sm. (comparaison, similitude, f. նմանանեցնիլ· պեղինել· ին·

Rassomigliare, vn. ressembler, avoir du rapport. նմանել· նման յանկ հանգիստ լինել· պեղինել· ին· պեղինել ուշ·

Rassomigliativo, a, a. ressemblant, e. նման· պեղինել·

Rassottigliare, va. raffiner. վերսին նրբել· սրել· ինեցոր· ուշ· ին· պեղինել·

Rassottigliarsi, vp. décroître, diminuer. նուազել· պակասել· կրճել· ուշ· ինեցնիլ·

Rastello, sm. barrière, palissade, f. պատնէշ ի ցցոյ· ձողիչ· լուռանեչ· 2· ին· Rastrello.

Rastiamento, sm. action de racler. քերելն· քերծուածն· ին·

Rastiapàvimenti, sm. homme de rien. այր զուրկաբաց անարգ· ուշ· ին· հաւեր պեղինել·

Rastiarchivi, sm. antiquaire, m. անգեակ հին ինչ իրայ· զորինել այրանաւորի· ին· պեղինել ուշ· ինեցնիլ· 2· ին· Rastrello.

Rastiare, va. e n. racler, ratisser. 2. s'enfuir, s'échapper. քերծուալ· քերել· 2· պերծանել· պրծանիլ· 3· ին· 2· ին· փախ· ին· վերսին· ևոտաչ ուշ·

Rastiatura, sf. ratissure, f. քերուած· ին· ուշ·

Rastione, sm. rabot de fondeur, m. քերիչ ապաից· գործի հին ձուլարաց· ևերնիչ հոսքի ևոտերինան պատրաստելուշ ուշ· ին· պեղինել·

Rastrellare, va. râteler, ratisser, racler. 2. se servir du rabot. 3. dérober, voler·

քերել. ժոդոփել. մաքրել ժանեկաթել. ան-գրել. *արմնել. 2. արբել. անձրեւ գալուն-գոհեցնել. լիա լսանձելով գրբկանդիրել թա-3. գոգանալ. չափազանկել. գեղշտել. ի-բա-բանելով. 2. սեռին ալը եկ երկել. հոգեն ինչ-ինչ հոգեկան սեռեցնելու ալնել. 3. կալնել. ալնել. գոփանք.

Rastrellāta, *sf. rātelée*, f. ամոսր մի կամ ժանեկոր մի խոտ. *արմնեկ մը. ալը ի-բարի ալ-բալնելուն սեռ ելնելու ալ.

Rastrelliera, *sf. rātelier*, m. 3. *dressoir*, m. գանգակ մարդ. 2. ժանեկոր գալու. կազմած գզելու կարելոյ. կազմած. գալուն. 3. գան-գանգակերգ գալաստանալ. երկրի գոհեցնել. 2. գնալ ասոնց երեք. 3. իոգոնելալը բ-ալ-նելի գ-գոհելի. գ-գոհելի բ-ի.

Rastrello, *sm. rāteau*, m. 2. *lambel*, m. 3. *rātelier*, m. 4. *barrières, herses d'une place forte*, f. pl. ամոսր գեղոնդ. ժանեկոր. *արմնեկ. 2. ժանեկոր գալու, սասանելուոր կազմած ի կրկոս կարելոյ. 3. ժանեկոր կազմած ան ի գիշերկս կարելոյ. 4. պատեր ի ցցով ամաչի գրան. Տոգիր. իսոգիանելոյ գոգան. գոգոնք. երեք, գոգելոնն ոգոգոնը. 2. գեղ-հերոնի ոգոգոնք. 3. գ-գոհ... ասոնց ոգոգոնք. 4. գ-գոգելոնն գիներոնը. գ-գոհելոնը գոգոնք. 5. v. Rastione. 6. v. Rastrelliera.

Rāstro, *sm. rāteau*, m. ամոսր գեղոնդ. ժանեկոր. *արմնեկ. ոգոգոնք.

Rasūra, *sf. rature*, f. 2. *raclure*, f. 3. *tonsure*, f. գոգիր. երեսոնեն. 2. գեղոնի. գեղ-գոգոնք. ոգոգոնք. 3. գեղոնոսն. գոգոնալ. գոգոնի գոգ-բանելոնալ). *կալալ. գեղոնոնք. 2. ան-գոգոնք. գ-գոգելոնն ոգոգոնոնը. 3. ոգ-գոգոնալ. գոգոնք.

Ratificamento, *sm. ratification, confirmation*, f. *aveu*, m. գ-ոգոգոնալ ոգոգոնք. ոգոգոնք. գոգոնք. ոգոգոնք. գոգոնք. գոգոնք. գ

լաթոթ. Լի՜ն. Լեվէ՜ն. Ինչ. 2. պիտ. լաքըշ, — *av. promptement, vite, légèrement.* 2. *soudain, tout à coup.* վաղվաղակի. վազ վազ. չտապալ. փոմոզ. 2. յանկարծակի. յանկարծ թօֆ ածէլ. լաթոթ ընել. Ինչ. 2. ֆէնէրտան դուրս ելնել. ղրէտան դուրս.

Rattoppare, *va.* *rapiécer, rajuster.* կարկատել. ծորոզել. ընալ. ինկնկնել. նոսկնալ.

Rattórcere, *va.* *tordre, entortiller.* մանել. ոլորել. գալարել. պնոտիլ. ենկնկել. ոսկոր.

Rattóre, *sm.* *ravisseur*, m. յափշտակիչ. ծռած.

Rattorniáre, *va.* *entourer, environner, bloquer.* շուրջ պատել. բակ անալ. շուրջ պաշարել. ֆէռ. ընկնկել. պեբրէ խոնջ ալնել. ոզլոմալ.

Rattórto, a, *a.* *tordu, e.* մանեալ. մանուած. ծոլ. պնոտիլ. ընկնկել. պնոտած.

Rattorzolársi, *vp.* *se remettre en peloton.* ամիսիլ. կծկիլ. ենկնկել. ծոր ծոի ալնալ.

Rattraére, **Rattrappáre**, **Rattrappíre**, **Rattrárre**, *va.* *contracter.* կծկել. կարկամել. պիլալ. ինկնկ ենկնկել. ընալ.

Rattraére, *vn.* *se retirer, se raidir, se contracter.* կծկիլ. կարկամիլ. պիլալ. ինկնկ ենկնկել. ընալ.

Rattraimento, *sm.* *contraction des nerfs*, m. կծկում. կարկամութիւն, զեղումն ջղաց. (-նէրէ) ենկնկելը.

Rattrappatúra, *sf.* ✝ *f.* կարկամութիւն, զեղումն ջղաց. (-նէրէ) ենկնկելը.

Rattristare, *va.* *attrister.* տրտմեցուցանել. ֆէռ. ենկնկելը. Հանգստ ինչ.

Rattristársi, *vp.* *s'affliger, se chagriner.* տրտմիլ. թախծիլ. ընդունդուք. ղռռոնենկնկելը. Հանգստ. ինչ. օլմալ.

Rattúra, *sf.* *enlevement*, m. *յափշտակութիւն.* 2. *յափշտակութիւն գիտի.* առնադաւթիւն. ֆէռ. 2. ղռռոդ ընդ. Նոսքնալ.

Raucédine, *sf.* *enrouement*, m. կերկերութիւն կոկորդին. ղռռոչ ընդունդուք. պոռ ելնելու, ղռռոչալ.

Ráuco, a, *a.* *enroué, e.* կերկերկալ. ղռռոչ. ելնելի (-նէ).

Raumiliáre, *va.* *apaiser, flechir.* ցածուցանել. գիջուցանել. ամոքել. փնտրկնկնել. ենկնկելը. ենկնկնել.

Raunaménto, ecc. *v.* Ragunamento, ecc.

Raunciáto, a, *a.* *crochu, courbé, e.* կռացած. կոր. մագլաւոր (երկաթի). * կեռ. եղելի. կեռիկ. կեռիկելի.

Ravaglióne, *sm.* *petite vérole volante*, f. անցեալ ծաղիկ. վայրկ ծաղիկ. պետ ինչ. ենկնկելը.

Ravanéllo, i *sm.* *rave*, f. *raifort cultivé*, m.

Ravánо, *ղռռոչ.* ենկնկելը.

Raverústo, i *sm.* *vigne sauvage, lambrusque*, m.

Ravirústo, i *f.* *արի վայրկ.* ենկնկ ոսկոր.

Ravvalorare, *va.* *encourager, fortifier, animer.* զօրացուցանել. քաջալերել. պատպնդել. ֆէռ. ենկնկելնկնելը. ենկնկել. ղռռոնել ընդունդուք.

Ravvedersi, *vp.* *s'amender, se repentir.* սաքրանալ. զղջալ. գաւսանալ. գալ յանդիմանիկ. ֆէռ. ենկնկելը ընդունդուք. ենկնկել. Նոսքնալ օլմալ. ինչ ենկնկել.

Ravvedimento, *sm.* *resipiscence*, f. *ապաշաւ. զեղջ. սաքրանք. գաւսանութիւն. ապզանիկ. ֆէռ. ենկնկելը ընդունդուք. Նոսքնալ օլմալ. ինչ ենկնկելը.

Ravveduto, a, *a.* *repentant, e.* սաքրացած. գաւսացած. ֆէռ. ենկնկ օլմալ. Նոսքնալ.

Ravviamento, *sm.* *redressement*, m. *գործադրութիւն. յաջող ճանապարհ.* գործադրութիւն. ոգղղութիւն. ինչ ենկնկելը. ֆէռ. ենկնկելնկնելը. ենկնկել.

Ravviáre, *va.* *redresser, remettre dans le chemin.* 2. *arranger, rajuster.* 3. *rachaluder.* 4. *rassembler, ramasser.* գործադրել. ուղիղ գործադրցուցանել. ածել յաջողութիւն. 2. կարգել. յարդարել. 3. *Յամաիկ բազում առնել. գամբռ գնելացան.* 4. *ղռռոնել.* կուտել. ոսկոնենկնկել. ենկնկ ենկնկ. ինչ. ենկնկելնկնելը. 2. ոսկոնենկնկել. ենկնկ ֆէռ. ոսկոնենկնկել. Նոսքնալ վէր ֆէռ. 3. գնենկելնկնել գոսկնալ. գնենկելնկնելնկնելնկնելը. 4. ենկնկ. ֆէռ ենկնկելը. ոսկոնենկնկելը.

Ravvicinare, *va.* *rapprocher.* միացնացնել. ենկնկելնկնելը. ենկնկելնկնելը.

Ravvilire, *va.* *consterner, terrasser.* պատրեկ առնել. զարհուրեցուցանել. խոսքնկնցանել. ֆէռ. ենկնկելնկնելը. ենկնկելնկնելը. ենկնկելնկնելը. ենկնկելնկնելը. ենկնկելնկնելը. ենկնկելնկնելը.

Ravvilúppamento, *sm.* *embarras, trouble, désordre*, m. *խոսքնկնցանելութիւն. խոսքնկնցանելութիւն. ոգղղութիւն. ոգղղ.* ֆէռ. ենկնկելը. ենկնկելնկնելը. ենկնկելնկնելը.

Ravviluppáre, *va.* *envelopper.* 2. *embrouiller, confondre.* պատել. պատանել. գնել ի... 2. խոսքնկնցանել. ոգղղութիւն. ֆէռ. ենկնկելնկնելը. 2. ֆէռ. ենկնկելնկնելը. ֆէռ. ենկնկելնկնել ենկնկ.

Ravviluppársi, *vp.* *se présenter en foule à l'esprit.* յուզել. յիշելիլ ի մտի պէսպէս խորհուրդս. ոգղղիլ մտաց. ենկնկ ենկնկ պիտ ֆէռ ենկնկելնկնելնկնելնկնելը. ենկնկելնկնելնկնելնկնելը. ֆէռ ենկնկելնկնել.

Ravvincidire, *vn.* *se ramollir.* թորթել. կամկամնալ. ենկնկելնկնել. պնոտիլ. ենկնկել.

Ravvinto, a, *a.* *lié, serré, e.* կապեալ. պրկեալ. ոսկոնենկնկել. ոսկոնենկնկել. ոսկոնենկնկել.

Ravvisáre, *va.* *avertir.* 2. *reconnaître à la figure.* գիտցանել. գրասս, ապ ածել. 2. ճանաչել. բնորել. գիտել. ենկնկել վէր ֆէռ. ոսկոնենկնկել. 2. ինկնկել. ենկնկել.

Ravvivamento, *sm.* *resurrection*, f. *յարութիւն. ապաւադամ կենդանութիւն.* ենկնկելնկնելնկնելնկնելը. ենկնկելնկնելնկնելնկնելը. ենկնկելնկնելնկնելնկնելը.

Ravvivare, *va.* *ressusciter.* 2. *rallumer, raviver.* յարուցանել. կենդանի առնել. 2. արծարծանել. զօրացուցանել. ենկնկելնկնելնկնելնկն

Ravvolgiménto, *sm.* *détour, entortillement, repli*, m. պտոյտ. պտոյտանգիր. Ծրար. Ծալած. գալարումն. ոլոր. ոլորապտոյտ. Եւ իւր միջին. ոլորանգիր. պտոյտ ինչ. 2. Եւրէ. ոլոյտել. Եղանակաւ.

— *sm.* paquet, ballot, m. Ծրար. պտոյտ. պտոյտանգիր. ոլոյտ. Ըստ ձեւ. Ձեռք.

Raziocinaménto, *v.* Raziocinio.

Raziocinánte, *sm.* *argumenteur*, m. մտաբերող. խնդրող. յանդիմանիչ. Ծարաւագտնող. * տրամաբանող. * Ջեռնարկող. Եղ— ոյն Եկն. Ձեռք Եկն.

Raziocináre, *vn.* *raisonner*. Ծարաւագտել. գտնա ածել. յեղյղել զ մտի. խելամտա, մտաբերէ լինել. խնդրել. խօսել մտաբ. * տրամաբանել. * տրամաբանիլ. գործել. Եղ— ոյ. գործակալ. ձեռ ընկեր.

Raziocinazióne, *sf.* *raisonnement*, m. Ծար— **Raziocínio**, *sm.* *raisonnement*. խորհուրդ. միտք. խօսք. գաղափար. ընդունելութիւն մտաց. մտաբերելութիւն. * տրամաբանութիւն. * տրամաբանական գործ. գործելութիւն. Եղ— ոյթիւն. Եղ— ոյ. ակնարկ. գործակալ.

Razionábile, *v.* Ragionevole.

Razionabilità, *sf.* *raison*, f. միտք. խոհականութիւն. բանականութիւն. ընդունողականութիւն. ածել. ձեռք. Ծորձ. ձեռնհ.

Razionále, *a.* *raisonnable*. բանաւոր. բանական. մտաւոր. ձեռք տալն. գործել. ածել. ձեռք. Ծորձ. Ծորձել.

— *sm.* *rational*, m. տախտակ գաղտնաբանց. յանձնող քահանայապետին Հրեից. Ծորձող.

Razionalismo, *sm.* *rationalisme*, m. բանականապետութիւն. Ծորձելիք ելոյս. ձեռ Ծորձ.

Razionalista, *sm.* *rationaliste*, m. բանականական (ազանդաւոր). Ծորձել.

Razionalità, *v.* Razionabilità.

Razione, *sf.* *ration*, f. բաժին կերակրոց (պնասրաց). առձիկ. Խոյնս (— ոյ ձեռ Ծորձ.

Rázza, *sf.* *race, extraction, génération, famille*, f. 2. *espèce, sorte*, f. 3. *raie*, f. 4. *rais, rayon des roues*, m. ազգ. գարմ. առմիւ. ցեղ. սերունդ. 2. ազգ. ցեղ. երամ. կերպարանք. * տեսակ. 3. Նուիր ինչ տափարակ. կրանձիկ. 4. յառաջեղ մեռոց. ոյ. ոլորել. Խոյնս. 2. ոյ. գիծ. 3. ձիւն. տեսի գոլորշի. 4. Խեղճրել տորմուզ. տէր.

Razzáccia, *sf.* *vilaine race*, f. անպիտան, անարդ ազգ. չազգ. ձեռ. ոյոյոյ. Ձեռնէն ձեռ գիծ.

Razzáre, *vn.* *rayonner*. 2. *gratter le pavé*. արձակել Ճառագայթս. 2. գարշհասանել. լալել վերէն. լեզնել ոյոյ. 2. Եւ Եւ Եւ Ծորձ.

Razzeggiáre, *vn.* *briller, rayonner*. փայլել. շողալ. ծագել. Ծորձ Ծորձ. Ծորձ. Ծորձ Ծորձ.

Razzénte, *a.* *piquant, e. âcre*. գառն. գաժան. փոխիմաստ. աճեցեմ. ոեղեք. ոորդ. Ծորձ.

Razzimáto, *a, a.* *orné, e.* զարդարեալ. պատրաստեալ. պճնեալ. Ծոքնիլ. Ծորձիլ. Ծորձ. Ծորձ.

Razzina, *sf.* *petite engeance*, f. գարմ, ազգ փոքր. ոեղեք ոյ. ոեղեք ոեղեք.

Rázzo, *sm.* *rayon*, m. 2. *rais, rayon de roue*, m. 3. *fusée*, f. Ճառագայթի. Ճաձաձ. Ծորձ. 2. չառաւիղք անաղ. 3. Հաւ արուեստական. * Տրայգար. ոոլեք. ոեղեք. ոոյ. 2. Ծորձելիքն Ծորձոյ. 3. ֆիլեք. հոմ ֆիլեք.

Rázzola, *sf.* *râpe*, f. քերիչ. ոեղեք.

Razzolare, *va.* *gratter*. 2. *chercher, fouiller*. փորել. որել (Ցաւոց) գՀող. 2. թել արկալ որոնել. խուզել. ծեղրել. (Ծոոոյ) ոեղեք. ոեղեղեք. 2. ոյոյոյ.

Razzolátа, *sf.* *action de gratter, de fouiller*, f.

Razzolio, *sm.* *id.* փրիչ. փորիչ. ոեղեք.

Razzuffársi, *vp.* *recommencer la bataille*. Նորանկ գկռիւն. միաւանգամ կռուել. զգոռել. Ծորձոյ ֆիլեք լինել. ոեղյնոյեք.

Razzumáglia, *sf.* *populace*, f. Ճառնիճաձաձն. խուժան. Ճառնաւորիկ ամբոխ. դասալ ոեղ. ոոեղոյոյ Ծորձ.

Razzuólo, *sm.* *petit rayon*. 2. *rais de roue*, m. զոյն Ճառագայթի. Նշոյլ. 2. չառաւիղ անաղ. ֆիլեք լալեք. ոեղեք ֆիլեք. 2. Ծորձոյ ոեղ ոեղեք. ոեղոյոյ.

Ré, *sm.* *roi*, m. թագաւոր. արքայ. ֆոխլոյն. —յական. լոյն.

— d' *arme, héraut*, m. պատգամաւոր. Տիրացուի (պատերազմի. Հայրապետական). (Ծորձ. ֆիլեք) Եղէսին. պետաց.

— di siepe, *roitelet des haies*. զպահապետկ. ոոլեք ֆոոյոյ.

— quaglio, delle quaglie, *roi des cailles*, m. թագաւոր ըրիչ. ոոյոյոյոյ.

Reagente, *sm.* (t. di chim.) *réactif*, m. Հակառակարար. լուծիչ. Հաձնաւորդ Ծորձ. ֆեղոյ. ոյոոյեք.

Realdire, *va.* *revoir un procès*. վերաքննել զգատաւոր. Ծորձ եղեք ոեղեք. ոեղեք. ոեղեք ֆոոյոյ. ոեղեք ֆոոյ.

Reále, *sm.* *réal*, m. արքունական գահնական Ոսկեհատ. Խոյնս ոեղեք. ոեղեք. ոեղոյ.

— *sf.* *galère réale*, f. արքունի. Ծորձպատ Ծորձ. պատերազմի. Նշանակիր Ծորձ գօրավարի. ոեղոյոյ Ծորձ ֆիլեք. ոեղ. ֆիլեքեղ.

— *a.* *royal, e. 2. réel, le. vrai, e. 3. loyal, e. sincère*. արքունի. թագաւորական. արքունական. 2. արքեպիր. արքենոյ. ճակերաց. բան. Տէրութիւն. 3. անխաբգան. յառնալիիս. Տէրութեան. անկեղծութեր. ֆոոյոյ. լոյնն. ֆիլեքոյոյ. ոոյոյոյն. 2. ֆիլեքն. ֆոոյեք. ոոյեք. 3. ոոյեք. ոեղոյոյ. ֆիլեքոյ.

Realista, *v.* Regalista.

Realmente, *av.* *réellement*. 2. *royalement*. 3. *noblement*. 4. *ingénument*. արքեսպիր. իրաւ. Տէրութիւն. 2. թագաւորապէս. արքայօրէն. 3. ՀՀ. ազատ. ազնուաբարոյութեամբ. յոյոյ ՀՀ. 4. առանց կեղծաբարձութեան. անձնդ մտաւ. ֆիլեքն. ֆոոյեքեղ. ոեղեք.

ըեն։ 2. Հաշվել ինչ։ 3. Հավանել, վեհաը ընել։ 4. Հանդիսանալ։ Անկանել։

Realtà, *sf.* *réalité, existence*, f. իրք։ արգասիք։ արդիւնք։ Ճշմարտութիւն։ Հաստատուն։ Իրականութիւն։

Reame, *sm.* *royaume*, m. թագաւորութիւն։ Հանդիսանալ։ Ազատ։

Reamente, *av.* *méchamment.* չարութեամբ։ անօրէնութեամբ։ անկանել։ Ըստրել։

Reassúmere, *v.* Riassumere.

Reáto, *sm.* *crime*, m. *culpabilité*, f. պատասխանութիւն. յանցանք։ Հոգեհանութիւն։ Ազատ։ Խոտ։

Reattino, *sm.* *roitelet*, m. ցախաարիկ։ կոշ ճռուռ։

Rebbiare, *va.* *bâtonner.* գանել։ Հարկանել գաւազանաւ։ Աբելով։ կոշտ ընել։ ապտակ։

Rebbio, *sm.* *dent de fourche, de fourchette*, f. *fourche*, *assemblage bifurqué dont on se sert*. կոշտ ատամ։ Ազատ։ Ազատ։

Reattino, *sm.* *roitelet*, m. ցախաարիկ։ կոշ ճռուռ։

Rebêlle, *ecc.* v. Ribello, ecc.

Recalcitrante, *a.* *retif, ve, fém.* *fig.* *obstiné, opiniâtre*. անկոշտ։ ապստոյց։ Ընդդիմակաց։ ապստամբ։ Հեղինակ։

Recalcitrare, *vn.* *résister.* ապստիլ։ ընդդէմ գանալ։ կալ հակառակ։ Ընդդիմ ապստամբել։ Ազատ։

Recamento, *sm.* *action d'apporter*, f. *action*, *pièce* ։ Ընդունիլ։ Ընդունելի։

Recapitolare, ecc. } *v.* Ricapitare, ecc.

Recapitare, ecc. }

Recare, *va.* *porter, apporter.* 2. *attribuer.* 3. *réduire.* 4. *persuader.* 5. *annoncer.* բերել։ անել։ առնել։ ի մէջ բերել։ Հաստատել։ 2. տալ։ գրել։ Համարել։ ածել։ ընծայել։ * Ծագալիլ։ 3. Ծագալիլ։ ածանգիլ։ բանականել։ * Ստանալ։ 4. Տանել։ Ազդարարել։ անել ի Հաստատ։ 5. պատճառ բերել Համբաւ։ գոյց տալ։ ազդ առնել։ Ընդունիլ։ օրինաց Ընդունիլ։ Ընդհանրացնել։ 2. Ասացեալ։ Ընդունիլ։ անդրադարձ։ Ընդունիլ։ Ընդունիլ։ 3. Ընդ ինքն։ Ընդունիլ։ 4. Ընդհանրացնել։ Ընդունիլ։ 5. Ընդունիլ։ Ընդհանրացնել։ Ընդունիլ։

— ad effetto, *effectuer.* յարդիւնս անել։ կատարել։ Ընդունիլ։ Ընդունիլ։ Ընդունիլ։

— in uno, *mettre en commun.* ի մի ինչ գնել։ առնել Հաւաքակաց։ օրինաց ընծան։ Ընդունիլ։

— d'una lingua in un altra, *traduire, translater.* գաղթականել։ Հանել։ Ընդունիլ։ Ընդունիլ։

— a fine, *finir, achever.* յանդ։ ի գլուխ Հանել։ Ընդունիլ։ գործ ընդունիլ։

— a un di, *faire le calcul de toutes ses dettes payables à des termes, voulant les payer d'avance.* 2. *manger tout son bien en peu de temps.* Համար առնել բովանդակ պատասխան առ ի Հաստատել։ ամենայն։ 2. Ճաշակ ամենայն ինչս իւր, ուստ ընկնասս իւր ի սակաւ ժամանակի։ գերհանասն Ընդունիլ։ Ընդունիլ։ Ընդունիլ։

Recársi, *vp.* *se porter, aller.* 2. *s'exposer.* երթալ։ գնալ։ 2. անել։ գալ։ գնել զանձն Ընդունիլ։ 2. Ընդունելի։ Ընդունիլ։

Recáta, *sf.* *approvtage, port*, m. 2. *portée*, f. անելն։ բերելն։ գալուստ։ 2. չափ (անօթոյ)։ Ընդունիլ։ Ընդունիլ։ 2. (ծով) պատրաստութիւն։ Ընդունիլ։

Recchiata, *sf.* } *coup sur l'oreille*, m. ապ-

Recchione, *sm.* } ապտակ։ ականջատ։ Ընդունելի։

Recedere, *vn.* *se retirer, reculer.* Ընդունիլ։ երթալ։ Ընդունիլ։ Ընդունիլ։ Ընդունիլ։ Ընդունիլ։ Ընդունիլ։

Recedimento, *sm.* *éloignement*, m. *retraite*, f. Ընդունիլ։ Ընդունիլ։ Ընդունիլ։ Ընդունիլ։

Recente, *a.* *récent, e. frais, che. nouveau, elle.* նոր։ նորոգ։ պարզ։ ան. ժամանակ։ Ընդունիլ։ Ընդունիլ։

Recentemente, *av.* *récemment.* նորոգ։ այժմ ինչ։ Ընդունիլ։ Ընդունիլ։

Recépere, *va.* *recevoir.* առնուլ։ ընդունել։ Ընդունիլ։ Ընդունիլ։

Recere, *va.* *vomir, rendre par la bouche, dégoûter.* պարհամանել։ փսխել։ Հանել։ ընդ բերան։ Ընդունիլ։ Ընդունիլ։ Ընդունիլ։ Ընդունիլ։

Recesso, *sm.* *retraite, séparation*, f. *éloignement*, m. 2. *retraite*, f. *réduit*, m. Ընդունիլ։ անջատութիւն։ Ընդունիլ։ 2. անդ ժամուկ։ առանձինն։ Ընդունիլ։ Ընդունիլ։ Ընդունիլ։ Ընդունիլ։

Recettácolo, *sm.* *réceptacle*, m. անօթ։ վայրանօթ։ Ընդունելի։ կայանք։ ընդունել։ * ընդունարան։ Ընդունիլ։ Ընդունիլ։ Ընդունիլ։ Ընդունիլ։

Recétto, a, *a.* reçu, e. ընդունելի։ Ընդունիլ։ Ընդունիլ։

Recettóre, *sm.* *receveur, hôte*, m. ընդունել։ Ընդունիլ։ Ընդունիլ։ Ընդունիլ։

Recezióne, *sf.* *réception*, f. 2. *recette, ordonnance de médecin*, f. ընդունելութիւն։ առնութիւն։ 2. Ընդունիլ։ Ընդունիլ։ Ընդունիլ։

Recidere, *va.* *couper, trancher.* 2. *effacer.* Հատանել։ կտրել։ 2. Ընդունիլ։ Ընդունիլ։

Recidiva, *sf.* *rechute*, f. *récidive*, *en droit* (*à Malte, fr. Հրամանագրութիւն*)։ կրկնութիւն։ Ընդունիլ։ (ալբ Ընդունիլ, Ընդունիլ)։

Recidivare, *va.* *rechoir.* Ընդունիլ։ անկանել։ կրկնել։ Ընդունիլ։ Ընդունիլ։

Recidivo, a, *a.* *relaps, qui est retombé en faute.* Ընդունիլ։ անկալ։ Ընդունիլ։ Ընդունիլ։

Recinto, *sm.* *enceinte*, f. *enclos*, m. ցանկ։ պարիսպ։ պատ։ Ընդունիլ։ Ընդունիլ։ Ընդունիլ։

Recipe, *v.* Ricetta.

Recipiente, *sm.* *récipient*, m. 3. *vase, vaisseau*, m. անօթ։ Ընդունիլ։ անօթ որ զհեղուկն ընդունի։ 2. Ընդունիլ։ ապարիճ անօթ (*ոգեղէն մեքենայից*)։ * ընդունարան։ Ընդունիլ։

3. աման. անոթ. տալը ըմպելու ֆոտոլեռ ֆեռոյ. 2. հնչ. լսելուհաճ. ականջալուր. 3. ֆոյ. — a. qui reçoit. 2. honnête, poli, e. քաղաքավար. քաղաքավարի. 3. պատահական. ձեռնարկ. Համաձայն. ըստ. ֆոյ. — լինել. 2. ընդունելի. ներելուհի.

Recipitóre, sm. receveur, m. ընդունող. ընդունիչ. ուղե. տես. լսող.

Reciprocamente, av. réciproquement. փոխադարձաբար. տեսիլ. հնչելուհի իւն. տէր տէրհոյ իւր. հասկանալուհին.

Reciprocáre, va. faire tour à tour. առնել փոխ. փոխանակ. կարգաւ. փոխառնել. տէրէ տէրհոյ. տէրէ տէրհոյ հասիցեալ. հինիր.

Reciprocazióne, sf. réciprocation, f. փոխառնակ. փոխադարձ. հաղորդակցութիւն. հասկանալուհին. իւրաքանչիւրն հասկանալի. փոխադարձութիւն.

Reciproco, a, a. réciproque. հաղորդական. փոխ. հաւասարակ. փոխարէն. երկակոյսանի. փոխադարձ. երկրին. պէտքերնէ իւն. փոխարէն. տէրէ տէրհոյ օշտ. տեղական. իւրաքանչիւրի պետական.

Reciso, a, a. coupé, tranché, e. 2. fig. concis, e. laconique. Համառոտ. կարճակաց. 2. Համառատ. կարճառատ. տեսիլ. 2. հասկանալուհին. ֆոյ.

Recitamènto, v. Recitazione.

Recitare, va. réciter, faire un récit. 2. jouer, représenter. 3. lire à haute voix, prononcer. հասարկիսով խօսել. յատուկ բերել. 2. առնել դերասանութիւնս. ընդունելացուցանել տեսիլը. խօսել, խաղալ ի թատեր. 3. կարդալ. առել. ընթեռնալ ի մարդ բարձր. տեսիլ առնել. հասկանալուհին. տեսիլ. 2. ընդունելի. ներելուհի. 3. ընդհատուած տեսչութեան. ձայն ձեռնարկ. 3. հետևող տեսուհ իւր ձեռնարկ. իւրհոյ իւրհոյ.

Recitativo, sm. récitatif, m. վերած. երգ ինչ պատմական. հասկանալ.

Recitatóre, sm. récitateur, m. 2. rapporteur, m. պատիր. որ հասկ. ար կարդալ. 2. պատահասար. բանդերգ. Համաձայնութեան. հասկանալ. 3. խօսող ներհոյի. ձեռնարկ.

Recitazióne, sf. récitation, f. 2. recit, m. narration, f. détail, m. կարգացումներ. բարձրանալուն ընթերցուած. առելը. առացուած. վերծանութիւն. 2. պատմութիւն. զրույցնամա. ձեռնարկ. եղելութեան տեսիլ. իւրհոյ եւ լսելուհ. տեսչութեան. 2. հասկ. հետևութիւն. ընթերցուհի.

Recitíccio, sm. matière vomie, f. dégobillis, m. 2. chose dégoûtante, malfaite, f. փսխած. 2. չսխորժական. տգազատկ, ծիծաղաւոր իրր. ֆոտոհասկ. 2. ֆեհան. ֆոտոհրաշէլ եղ.

Reclamáre, vn. se récrier. բողոքել. քամբառանել. ֆեհտոհ. լսելուհիր իւրհոյ.

Reclamazióne, sf. réclamation, f. բողոք.

Reclámo, sm. Ինտունդութիւն. ֆեհտ. լսելուհիր.

Reclináre, va. poser, appuyer. դնել. հասատանել. Հանգուցանել. յեղուցանել. ներլսելուհիր. ըտհոլտհոլտհիր. տապտհոհ.

Reclinatório, sm. repoxoir, gite, m. գազար. կոչական. անձնակ. ըտհոլտհոհ իւր. ֆոտհրհոհ.

Recláta, sf. recrue, f. դասաթութիւն նորաց զօրաց. յաւելուած, զօրաժողով զօրաց. իւնն տես ներլսելուհ. իւնհոյ ի ֆոհ օշտ տեսիր. տեսիլ.

Reclutáre, va. recruter. 2. remplacer, compléter. միաւորակ զօրաժողով լինել. յաւելուած զօրու. 2. լնու. լմնիր. դնել ի տեղ. իւնհոյ. տես ներլսելուհ. տես ներհոյիր իւրհոյ. 2. ֆոհյն. նորոգ տես ներհոյիր. ներլսելուհիր.

Recogitáre, vn. méditer, réfléchir. գմտածել. խորհիլ. հնչել. տես լսելուհիր. ֆոտհրհոհ իւրհոյ.

Recognizióne, v. Ricognizione.

Recolendo, a, a. respectable, vénérable. պատուական. մեծարոյ. հրեղ. ընտհոլտհիր. հնչելուհիր.

Recólere, va. vénérer, révérer. պատուել. մեծարել. յարգ դնել. ընտհոլտհիր իւրհոյ. պետհիր իւրհոյ. Լսելուհ.

Reconciliáre, ecc. v. Riconciliare, ecc.

Recóndito, a, a. caché, profond, e. mystérieux, se. խնամուկ. գաղտնի. խորին. խորհրդական. Լիչել. հոհյն. տեսիլ. ըստ.

Recreáre, ecc. v. Ricreare, ecc.

Recriminiáre, va. récriminer. ամբաստանել. զամբաստանեցն. փոխանակ ամբաստանել. փոխարէն զրպարտել. իրհոյ ներհոյիր իւրհոյ. ընտհոլտհիր. Լսելուհիր տես. տեսիլ. լսելուհ եղելուհիր.

Recriminazióne, sf. récrimination, f. փոխանակ ամբաստանութիւն. իրհոյիր իւրհոյ տես. տեսիլ. ներհոյիր ներհոյիր. ընտհոլտհիր.

Recuperáre, va. recouvrer, reprendre. գտանագործ. վերադարձ առնել. տանել. վերարին հասանել. ինեղբ ուլեր. դարձել. իւրհոյ. իւր ներհոյիր.

Recuperazióne, sf. recouvrement, m. վերադարձ առնութիւն. հասանելը. իւր ներհոյիր. ինեղբ դարձ. իւրհոյ.

— della sanità, rétablissement. առողջութիւն. ապաքինութիւն. Լսելուհիր. լսելուհիր դարձ.

Recúsa, ecc. v. Ricusa.

Recusábile, a. récusable. մերժելի. ֆոտհրհոհ օյտհոհ. ըհտհ իւրհոյ.

Réda, sf. héritière, f. ժառանգ. 2. զաւակ. որդիք. Ծնունդ. պետհոյր. Լսելուհ. 2. ներլսելուհ.

Redággio, sm. héritage, m. ժառանգութիւն. բաժին. պետհ. իրհ.

Redáre, va. hériter. ժառանգել. պետհ իւրհոյ. Լսելուհ. պետհոյր ուլեր.

Redarguire, va. réprouver. մերժել. կշռաժրել. չհաւանել. դնել յանդիմանութիւն. ներհոյիր իւրհոյիրհոյ. ընտհոլտհիր ֆոտհրհոհ իւրհոյ. պետհ ֆոտհրհոհ իւրհոյիրհոյ ֆոտհրհոհ ներհոյիր.

Redarguizióne, sf. blâme, m. կշռաժրութիւն. յանդիմանութիւն. մերժելը պատասխանալը. իւրհոյիրհոյ ֆոտհրհոհ ֆոտհրհոհ իւրհոյիրհոյ.

Redatrice, sf. héritière, f. ժառանգ. տէր եղելը պետհոյր. Լսելուհ.

Redazióne, sf. réduction, f. առնութիւն. հասանելը. ուլեր. պահ լինել.

Reddire, vn. retourner, revenir. պարզել գալ. գառնալ. ներլ տեսհոյ. Լսելուհ. ուլեր լինել.

Redditá, *sf. retour*, m. դարձ. Ներ թեմեր. Վերեր։

Rede, *sm. héritier*, m. 2. *enfant, fils*, m. Ժառանգ. 2. զաւակ. որդի. Գերահոգ. 3. Ազգ— Ներկեցեր Երկար. Երգ ազգ։

Redento, a, *a. racheté, e. qui a été racheté*, p. փրկագ. ուրեր ազատված. ազատ ծնեալ. Գերեր Ներեալ։

Redentóre, *sm. rédempteur*, m. փրկիչ. Ներեր Ներեր Երգ գերեր Ներեր. Գերեր Ներեր. Ներեր Ներեր. Ներեր Ներեր Ներեր Ներեր։

Redenzióne, *sf. rédemption, f. rachat*, m. 2. *rançon*, f. 3. *ressource, f. remède*, m. փրկագնեալ. ազատեալ փրկանաք. 2. փրկանք. գին փրկուեան. 3. զօրանն. Ձեռք. Ներ Ներեր Ներ. 2. Ներ զօրեալ. 3. Ներ. Գերեր Ներ։

Redificáre, ecc. *v.* Riedificare, ecc.

Redimere, *va. racheter. 2. délivrer.* գնոյ գնել. փրկել. ազատել փրկանաք. 2. ազատել. ի ազատիլ. Ներ Ներեր Ներ. 2. Գերեր Ներեր. Ներ Ներեր։

Redimersi, *vp. se racheter.* ազ ինքնոյն գնոյ անձին. Գերոյն Ներ Ներեր Ներ Ներ Ներ։

Redimibile, *a. rachetable.* գնելի. Ձեռքաւոր ի փրկիլ. Ներեր Ներ. Գերեր Ներ Ներեր։

Redimire, *va. couronner.* պսակել. Ներ զԳլուխ. Ներ Ներեր։

Rédina, *sf. rênes*, f. pl. 2. *fig. frein*, m. *retenue*, f. Գրաստակ. սանձ. 2. Գրաստնակ. արգել. սանձ. չափ. Գերել. 2. Ներ Ներ։

Redintegráre, ecc. *v.* Reintegrare, ecc.

Redire, *v.* Reddire.

Reditá, *sf. héritage*, m. *succession*, f. Ժառանգութիւն. Գերեր։

Reditiero, *sm. héritier*, m. Ժառանգ. Գերեր Ներ. Ներեր։

Redivivo, a, *a. ressuscité, e. qui a repris vie*, p. Գարձեալ ի կեանս. Ներ Ներ Ներ Ներ Ներ։

Redolire, *vn. sentir bon.* բնել անուշահոտ. բուրել. Ներ անուշութիւն. Ներ Ներ։

Reducere, *v.* Ridurre.

Reducimento, *v.* Riducimento.

Reduplicare, *va. redoubler.* կրկնել. չափ. կրկնապատիկ առնել. Ներ Ներ Ներ Ներ։

Reduplicazione, *sf. réduplication, f.* կրկնութիւն. կրկնապատիկ չափ. Ներ Ներ։

Redutibile, *a. réductible.* դարձուցանելի. շրջելի. փոխելի. Ներ Ներ Ներ Ներ։

Reduzione, *v.* Riduzione.

Reedificáre, ecc. *v.* Riedificare, ecc.

Reezza, *sf. méchanceté, f.* չարութիւն. Ներ Ներ Ներ Ներ։

Refajuólo, *sm. marchand de fil*, m. վաճառական ազգանուն. Ներ Ներ։

Refe, *sm. fil*, m. ազգաթել. Ներ Ներ։

Referendário, *sm. référendaire*, m. 3. *rapporteur. 4. espion*, m. վերադարձ. զրոյ պարտաւորեալ. 2. պատգամաւոր. որ առաջի ազգի ՀաՀանգստութեան գործոց կարգեալ ելոյց. 3. բանբեր. Համիսարեր. գուշակ. 4. լրտես. գէտ. Ներ Ներ Ներ Ներ. 2. Ներ Ներ Ներ. 3. Ներ Ներ Ներ Ներ. 4. Ներ Ներ։

Referimento, *sm. rapport*, m. *relation*, f. ազգ. Գրագրութիւն. Ներ Ներ Ներ։

— di grazie, *remercîment*, m *action de grâces*, f. Շնորհակալութիւն. գոհութիւն. Ներ Ներ։

Referire, *v.* Riferire.

Referto, *sm. relation*, f. *rapport, récit*, m. պատմութիւն. զրոյց. վկայագիր. Ներեր Ներ Ներ Ներ։

Refettório, *sm. réfectoire*, m. *salle à manger*, f. Ճաշատեղ. ուռնտ կերակրոց (Մեսասանաց). " սեղանատուն. Ներեր Ներ Ներ Ներ։

Refezionáre, *va. faire réfection. Sassasser*, *quelle avale. կերակրեալ. Ներել. ասել ինչ. Ներ Ներ Ներ։

Refezione, *sf. réfection, réparation*, f. 2. *repas*, m. Նորոգութիւն. զօրանութիւն. բժշկութիւն. Ճաշատեղութիւն. 2. զօրանալն. Ճաշատեղն կերակրոյ. կերակուր. Ներ Ներեր. Ներ Ներ Ներ։

Refiziáre, *v.* Ristorare.

Refléssare, *va. exprimer les reflets. Ներել գծագրել, գիրագրա լուսոյ. Ներ Ներ Ներ։

Refléssione, Refléttere, Refluire, Refluisso, } *v.* Riflessione, Rifiettere, ecc.

Refocillare, *va. récréer, reconforter. Ճաշատել. զօրացուցանել. Ներ Ներ Ներ։

Refocillarsi, *vp. se refaire, reprendre des forces. ոգի առնուլ. զօրանալ. Ներ Ներ Ներ։

Refrànggersi, *vp. se réfracter. բեկանել. լուսատեղոյ լուսոյ. Ներ Ներ. Ներ Ներ Ներ։

Refrattário, a, *a. réfractaire.* ապատաք. խեղ. Ներ. անատաս. խոտ. Ներ Ներ։

Refrazione, *sf. réfraction*, f. բեկումն (Մատապատից). Ներեր։

Refrigeráre, *va. rafraîchir. 2. récréer, conforter.* զովացուցանել. Նորոգել. զօրացուցանել. 2. զօրացուցանել. սիրելիս. Ներ Ներ. Ներ Ներ Ներ. Ներ Ներ։

Refrigerativo, *a, *a. rafraîchissant*, e.

Refrigeratório, *sm. զովացուցանելի. Նորոգելիս. Ներ Ներ Ներ։

Refrigerazione, *sf. rafraîchissement*, m. զովացուցանելն. զովասիրութիւն. Նորոգելն. զօրացուցանելն. Ներ Ներ Ներ։

Refrigério, *sm. soulagement, adoucissement*, m. պարտեզ. միջոց պարտիզոյ. գետ. Ներ Ներ։

Refúggio, *sm. asile, refuge*, m. **2.** *soutien*, Refúgio, *Iappui*, m. ապաստան. պաապաարան. ամուր. 2. ծեղուկ. ի֊իմաստ. ըզբաժանած ի֊ը. ի֊նոմ. 2. օգն. ի֊ուիչ.

Refuggire, *v.* Rifuggire, Rifulgere.

Refulgére, *v. dont on peut faire présent.* Նուիրելի. արժանի պարգեւելոյ. * պարգեւ. գալ. ի֊ելոյ ելելիք. ի֊ելոյ օրմոյ լայնի֊. ի֊ելոյնէ.

Regalare, *va. faire présent.* **2.** *garnir un plat.* Տնուագանել. պարգեւատնորհել. պարգեւել. **2.** յօրինել զպատառիկս. Համեմել զկերակուրս. ի֊ելոյ ընել. **2.** (ի֊ելոյ) հաղորդանել. Խոտոտ գնոր. պերոր ի֊ել. ի֊ելոյնել.

Regále, *a. royal, e.* արքունի. արքունական. ի֊ական. ըն֊ական. հի֊ությանն. ի֊ական.

Acqua —, *eau regale.* արքունի ջուր. ի֊ոյն ի֊ելով ոսկւոյ.

Regalista, *sm. royaliste*, m. *ար ի թագաւորին կողմն է. կողմակից արքայի.* ի֊ական ի֊ութիւնէ. ի֊ութիւնով ի֊ուիչ.

Regalmente, *av. royalement.* թագաւորաբար. իբրեւ զթագաւոր. ի֊ական ի֊ի. ի֊ութիւնեան.

Regalo, *sm. présent*, m. պարգեւ. ընծայ. Նուէր. պատարագ. ելելիք. պերելիք. ի֊ելոյնէ. պերի֊ելոյ.

Regáta, *sf. course de barques*, f. *մրցութիւն, հանդէս արշաւանաց նաւակաց.* ի֊ելէ ի֊ուելը.

Rège, *sm. roi*, m. *թագաւոր. արքայ.* ի֊ական. ըն֊ական.

Regenerâre, *va. régénérer. միւանդամ, վերածին ծնանել (զոր մկրտութեան).* * վերածնանել. ի֊ելոյ ի֊ուելոյն. ի֊ելոյնէ ի֊ել լեր ի֊ի֊.

Regenerazione, *sf. régénération*, f. *միւանդամ, վերածին ծնունդ.* * վերածնութիւն. ի֊ելոյ ի֊ուելոյ. ի֊ելոյ ի֊ուելոյն. ի֊ելոյնէ ի֊ի֊ի֊

Regnamènto, *v.* Reggimento.

Regnante, *sm.* monarque, m. թագաւոր. թագաւորել. արքայ. իշխան. գերիշխանէ. տէրութեան. տալտան. գերիշխանել.

Regnare, *vn.* régner. 2. fig. dominer. թագաւորել. իշխել. տիրել. 2. բռնանալ. տիրել. շահիլ. տիրել (տէրութիւն). 3. տիրել, անդադար ընթել. Հաղթոց. գերիշխանել. իշխիլ. տիրել. գերիշխել. 2. սիրտս տիրէ. հեծի, դարձ իշխէ. 3. այլ տէրութիւն տալ. արքայել.

Regnatóre, trice, *s.* roi, m souverain, e. թագաւոր. արքայ. տիրող. բռնակալ. գերիշխող. տալտան.

Regnicolo, a, *a.* régnicole. բնակ, բնակիչ թագաւորութեան. տիրելիք ենթական.

Regno, *sm.* règne, m. 2, royaume, m. 3. couronne, f. 4. regne (de la nature), m. թագաւորութիւն. արքայութիւն. 2. թագաւորութիւն. գաւառ. Հարկադիր երկիր. աշխարհ. 3. թագ. պսակ. 4. ապր. Ջրիկ թագաւորութիւն (քրիստոնեաց, բուսոց եւ ջրիւարադոյ). գերիշխելիք. տիրելիք. 2. գերիշխող գիւղ. տիրոջ. գերիշխելիք. տիրելիք. 3. ծոմ. 4. վերելիքի տիրելիք. ի ծիւղերը. հոյլնանի. Հերոսութի վե Հոգեկանի.

Regola, *sf.* règle, f. 2. ordre religieux, m. 3. couvent, m կանոն. օրինակ. կրօնք. օրէնք. 2. կարգ վանականաց. վանականք. 3. վանք. վանորայք. միաստան. կենաց. նահան. այն. Տէրերը. 2. ըստ կանոն Տէրերի. ըստ կանոնի. 3. Հանուիքը.

Regolamento, *sm.* règlement, m. ordonnance, f. կարգ. կանոն. օրէնք. կենաց. ըստ. Տէրերը.

Regolare, *va.* régler, gouverner, diriger. կարգել. կանոնել. ուղղել. վարել. ըստ, նկատ ծօսե.

— *a.* régulier, exact, e. կանոնեալ. կանոնաւոր. կարգաւոր. ճշգրիտ. ըստ. բանի.

— *sm.* regulier, m. վանական. կրօնաւոր. բահոյ. Հանուիքը.

Regolarsi, *vp.* se comporter. վարել. գնալ. կարգել գիւր իրս. վարելիք. տեսակ եղիլ տիրոջ. ըստ տօսե.

Regolarità, *sf.* regularité, proportion, exactitude, f. կարգաւորութիւն. Հաւասարութիւն. Համեմատութիւն. ճշգրտութիւն. ըստ. նկատ.

Regolarmente, *av.* régulièrement. 2. ordinairement. ըստ կանոնաց. ըստ կարգի. ըստ օրինաց. ճշգրիտ. 2. յոլովապէս. յամաքագրեաս. ըստ սովորութեան. * Հաւասարապէս. ըստ. նկատ.

Regolatamente, *av.* réglement, avec règle. կանոնեալ պայմանաւ. օրինաւք. կարգաւորութ եղ. կանոն եղ.

Regolatóre, trice, *s.* directeur, trice, qui règle, dirige. կանոնադիր. կանոնիչ. կարգիչ. ուղղիչ. վերակացու. Հեծիչ. Հոգեր.

Regolétta, *sf.* dim. petite règle, f. կանոն փոքրիկ. տնկած. տնկած կանոն.

Regolétto, *sm.* listel, m. չորեքկուսի գարգ ինչ ի չինուածս. պետաց տեղի տնկած ինչ.

Regolizia, *sf.* réglisse, f. մատակ. պչան տեղեր. պչան տեղեր.

Regolo, *sm.* prince souverain, descendant d'un roi, m. 2. basilic, m. 3. regle, f. 4. reglet, m. թագաւորազն. գոյն իշխան. արքայորդի. արքայազն. 2. օձ արքայիկ. բասիլիսկոս. քարբ. 3. կանոն. քանոն. 4. չափ գոյնզնգոց. 5. չորեքկուսի գարգ ինչ ի չինուածս. գետնչոց օգտ. լուսնագոտ. դեղ. 2. գետնչոս. 3. գետնիկ. Հոգեկ. 5. պեղոտա տեղ տնկեր.

Regrésso, *sm.* retour, m. 2. regres, m. դարձ. 2. իշխանութիւն առնելոյ Հասս ումանէ կամ մատնելոյ ի պատուոյ. կերպ տեսնելոյ. տնկեր. 2. Հոգեր տնկոյ Հոգեց օգտ.

Regurgitare, *ecc. v.* Rigurgitare, ecc.

Rejétto, a, *a.* rejeté, rebuté, e. մերժեալ. խոտան. ընկերկի. անպիտան. գետնչոտ. գետնչոտ. Հոգեր.

Reina, *sf.* reine, f. 2. raison, f. 3. carpe, f. տիկին. բանիկին. 2. միտք. 3. Հոգեր ինչ. * ապան. Հոգեր. տնկեր. 2. ջիղ. 3. տնկեր գետնչոտ.

Reincidènza, *sf.* rechute, f. մեւանդամ անկանելը. Տէրերը տնկիլ. Հեղեկեր կեանս իւրեանց. նեղելիլ գետնչոտեան տնկիլ.

Reintegrare, *va.* reintégrer, rétablir. վերըստին Հաստատել. Տարոդել. պատապարել. անդրէն գարձուցանել. Հեղեկերէ. Հեղեկեր ինչ ի տնկեր. Տէրերը Հոգեց ինչ.

Reintegrazione, *sf.* reintégration, f. Տարոդութիւն. մեւանդամ Հաստատութիւն. պատապարելիս. անդրէն գարձուցանելիս. Հեղեկերէ. Հեղեկեր ինչ. Տէրերը Հոգեց օգտ.

Reinvitare, *va* reinviter. գարձել. Տրատիրել. կրկին. Տէրերը տնկեր ինչ.

Reità, *sf.* crime, m. faute, f. յանցաւորութիւն. պատապարութիւն. Յնաս. տնկր յանցանք. գետնչոտ. Հոգեց. ջիղ.

Reiteramento, *sm.* reitération, f. կրկնութիւն. երկրորդութիւն. Տէրերելիս. Տէրերը տնկ Տէրերը տնկեր. կրկին.

Reiterare, *va.* reitérer, répéter, redire. կրկնել. երկրորդել. Տէրերելիս. Տէրերը կրկին. տնկեր.

Reiteratamente, *av.* souvent, avec réitération. կրկին. կրկնելով եւ երկրորդելով. յաճախ. բազում անգամ. գոյա. ըստ տնկեր. տնկեր ինչ. Տէրերը տնկ Տէրերը.

Reiterazione, *sf.* réitération, f. կրկնութիւն. երկրորդութիւն. Տէրերելիս. Տէրերը. ըստ տնկեր ինչ. տնկեր.

Relassamento, *sm. v.* Relassazione.

Relassare, *va.* relâcher. 2 rétablir, récréer. Տրատիրացուցանել. Տեղիկելացուցանել. Տեղիկել. 2. արձականել. զրաւոյս ատնել. տիտիկ. գետ տանել. Հանդիսա տալ. գրատիրել. ետ վերսին տնկեր. 2. ետ վերսին. ուրտ. Հոգեկերէ վերսին.

Relassazione, *sf.* pardon, m. 2. relaxation, f. relâchement, m. 3. attiedissement, m. թողութիւն. Տնկել Տրատիրութիւն. 2. Տեղիկելացուցանել. Տեղիկելութիւն. 3.

*f*ռեպտանալն. խանգամել. մեկնութիւն. դրբատմիւթիւն. պատճառ. -ից իմիւ. -ից 2. կեվկեվելիս. 3. խռոտալիս. կեվկեվ. -ոտանալ.

Relasso, *sm.* relaps, m. մուտանգամ անկում, խառնուիլ ի հերետիկոսիւթիւն. նիստրոտ ընդունել ուղղ. ընդհատուելոց տիւրիս.

Relativamente, *av.* relativement. Համեմատութեամբ. առ. նայելով. պատճառ. հետևութեամբ.

Relativizzare, *va.* proportionner, rapporter, պատշաճեցնել. Համեմատել. ընդունել իրեր.

Relativo, a, *a.* relatif, ve. պատճառ. յանկապատշաճ. հերետիկոս. Հաղորդ. Համեմատական. * յարաբերական. * առընչական. -ողական. -ութիւն. -ապես.

Relatore, *sm.* rapporteur, m. գուշակ. բանբեր. պատգամաւոր. 2. քառնեղանի ներկուցիչ. ընդունիչ. պատճառ. 2. -ուհի.

Relazione, *sf.* rapport, m. relation, f. պատմութիւն. պատգամ. զրոյց. բան. 2. պատճառ. յանկութիւն. հերետիկոսիւթիւն. Հաղորդութիւն. պատգամաւորիւթիւն. կցորդութիւն. Համեմատութիւն. * յարաբերութիւն. * վերաբերութիւն. * առընչութիւն. խոսիւն. 2. -ութիւն. ընդունելութիւն.

Relegare, *va.* reléguer, bannir, exiler. հերժել. արտերել. քան արեարչ Հանել. պատճառ. -ոտանալն. Նեղել ընդհ.

Relegazione, *sf.* bannissement, m. relégation, f. արտերք. վտարանդութիւն. աստղրութիւն. պատճառ. պատճառութիւն.

Religare, *va.* relier. դարձալ կապել. ընդհատ պատճառել.

Religionário, *sm.* religionnaire, m. կրօնական. որ չէ անկում. որ ունի նորանոր ինչ կրօնս. նոր ծագեալ հերետիկոսութիւն. նոր ծագեալ հաղորդութիւն.

Religione, *sf.* religion, f. 2. ordre religieux, m. 3. monastere, m. 4. religion, piété, f. կրօնք. Հաւատք. պատուի Աստուծոյ. 2. կրօնք. կրօնաւորութիւն. կարգ վանականաց. 3. վանք. վանորայք. 4. բարեպաշտութիւն. երկիւղածութիւն. աստուածպաշտութիւն. ծագեալ. պատճառ. 2. բռնհաղորդ ծագեալ. բռնհաղորդ ընդհատ. 3. հանապատ. 4. ընհատ. պատճառ.

Religiosamente, *av.* religieusement. աստուածպաշտութեամբ. աստուածպաշտ ձևացը. հաղորդութեամբ. պատճառ հետ.

Religiosità, *sf.* piété, f. աստուածպաշտութիւն. բարեպաշտութիւն. հաղորդութեամբ. պատճառ. պատճառ.

Religioso, *sm.* religieux, m. կրօնաւոր. վանական. միաբանակից. բռնհ. ընդհ. հանապատ.

— a, *a.* religieux, se. աստուածպաշտ. կրօնաւոր. բարեպաշտ. պատճառ. պատճառ (կրօնի). պատճառ. 2. կրօնիչ. Համապատ. հաղորդութեամբ. պատճառ. 2. ընդհ. -ութիւն. -ուհի. 2. -ութիւն.

Relinquere, *va.* abandonner. Թողուլ. պատճառ.

Reliqua, *sf.* reste, m. մնացորդ. Նշխարք.

Reliquia, *sf.* -ուիա. պոյն կողմն.

Reliquie, *pl.* reliques, f. pl. Նշխարք սրբոց. Նուիրական իրք. * մասունք. Հանգիստ պատճառ.

Reliquiário, *sm.* reliquaire, m. անօթ Նշխարաց.

Reliquiere, *sm.* pays, autrefois, marché. * մասունք. պատճառ. -ութիւն պատճառ.

Reluttanza, *sf.* répugnance, f. Հակառակութիւն. դիմադրութիւն. ընդհ. ցասումն. ընդհատել.

Rema, *v.* Reuma.

Remájo, *sm.* faiseur de rames, m. գործիչ իմակաց. յօրինիչ զնկաց. պատճառել. ընդհ. պատճառ հետ.

Remante, *sm.* rameur, m. նաւավար. իմակավար. պատճառ ընդհ. ընդհ.

Remare, *va.* ramer, voguer. վարել զնաւն իմակաւք. երթալ իմակաւք. պատճառ ընդհ.

Remáta, *sf.* coup de rame, m. վարելն զնկնմանէն զիմակս. պատճառ ընդհ. պատճառել. -ոտ ընդհ.

Remático, *sm.* { v. Reumatico, ecc.

Rematismo, }

Rematóre, *sm.* rameur, m. նաւավար. իմակավար. պատճառ ընդհ. ընդհ.

Remédio, *v.* Rimedio.

Remeggio, *sm.* rames d'un vaisseau, f. pl. 2. battement (des ailes), m. զնկը. իմակք. 2. բախումն. աստանումն. իմակ. ընդհ. կրպատճառել. 2. իմակաւոր պատճառիմ. -ոտանալ.

Remenso, a, *a.* mesuré, considéré, examiné, e. չափեալ. Հայեալ. գնեալ. ածեալ. քննեալ. պատճառութիւն. ընդհատել. վերն ընդհատ.

Remigare, *va.* ramer, voguer. զնկս վարել. ածել. երթալ իմակաւ. պատճառ ընդհ. պատճառել.

Remigatóre, *sm.* rameur, voguer, m. նաւավար. որ վարէ զնաւ իմակաւք. պատճառ ընդհ. ընդհ.

Remigazione, *sf.* action de ramer, f. վարելն զնաւ իմակաւք. պատճառ ընդհ.

Reminiscenza, *sf.* réminiscence, mémoire, f.

Reminiscitiva, *sf.* ընդհ. պատճառ. ած. յիշատակիչ. ընդհատ ընդհ. ընդհ.

Remissibile, *a.* pardonnable, remissible. Թողութեան. ներելի. որ ընդհ. -ից ընդհատ պատճառ.

Remissione, *sf.* rémission, f. 4. relâchement, m. 5. renvoi, m. որ ածելի. ներել. Թողութեան. պարգևատիս. 2. որ ածելի. ածատութեան. աստիճանի չափոյ. ածատ. ածելի. 3. Հանգստութեան. նուազութեան չափոյն. 4. Թուլութեան. մեղկութեան. 5. պարգևելն. ածելն. պատճառ. -ից ընդհ. Հանգիստիս. 2. -ատ ընդհ. հանգիստիս. 3. ընդհատ ընդհ. պատճառ. 4. ընդհ. ընդհ. ընդհատ. 5. ներելի. ընդհ. պատճառ.

Remo, *sm.* rame, f. 2 galères, f. pl. զնկ. իմակ. 2. իմոյ նաւագործի ընդ պատճառութեան ի պատերազմի նաւ. * գնկաւոր. պատճառ. ընդհ պատճառ. 2. պատճառ. պատճառ ընդհատ.

Remoláre, *va.* tarder. դանդաղել. յապաղել. յամեցուցանել. ընդհատ. ընդհատ. ընդհատ.

Remolino, *sm.* tourbillon, m. փոշեպրիկ։ ֆ–ոշ–ո–ն։ փ–ս։ պ–ղ–ս։

Rémora, *sf.* rémoru, m. Դատակալ (Ձուկն)։ ռեմիռիա։ պիր –ոշ պ–ղ–ս։

Remóto, a, *a.* éloigné, reculé, écarté, e. Հեռացեալ։ բացական։ անջատեալ։ ապահ։ Երբ–ո։ պ–ղ–ս։ պ–ի։

Remoziône, *sf.* éloignement, m. séparation, f. անջատումն։ Հեռացուցանելն։ պ–ղ–ս։ Երբ–ո–ւ–ն։ Երբ–ո–ւ–ք։

Remuggire, *vn.* mugir de nouveau. անդրէն, միւսանգամ լռել, մնալել։ Խ–ր–ռ (Խեր ։ պ–ղ–ւ–ն) ռեվ–ր–ռ–։

Remuneramento, *sm.* v. Remunerazione.

Remunerâre, *va.* rémunérer. Հատուցանել։ տալ վարձս, փոխարէնս։ վարձատրանել։ ռե–ո–ւ–ն–ռ–։ հ–ռ–ե–ռ–ը, Երբ–ո–ւ–ն–ի Վերը։ Ե–ռ–ո–ւ–ռ–։

Remuneratóre, *sm.* rémunérateur, m. Հատուցանող։ վարձահատոյց։ պարգեւատու։ հ–ռ–ե–ռ–ը Ե–ռ–ո–ւ–ն–ի։ Խ–ռ–ե–ռ–ի–ի Վերը։

Remunerazióne, *sf.* rémunération, récompense, f. Հատուցումն։ արժատ։ փոխարէնը։ վարձատրանելն։ փոխարինումն։ վարձ։ պարգեւ։ Ե–ռ–ո–ւ–ե–ռ–ի։ Ռ–ռ–ո–ռ–ե–ի։ ռ–ռ–ո–ւ–ռ–։ հ–ռ–ե–ռ–ի։ Խ–ռ–ե–ռ–ի։

Rena, *sf.* sable, m. արենա, f. ա–ա–ղ։ ֆ–ո–ւ–ր։

Renaccio, *sm.* sablon, m. Հող ա–ա–ղ–ա–ռ–ի–ռ–ր–ա–ռ ա–ա–ղ։ ֆ–ո–ռ–ա Ր–ռ–ե–ռ–ե։ Խ–ի Ֆ–ո–ւ–։

Renájo, *sm.* sablière, sablonnière, f. ա–ա–ղ–ա–ռ Եզր։ ավե ա–ա–ղ–ի։ ֆ–ո–ռ–ա Ե–ռ–ը։ ֆ–ո–ռ–ա–ֆ–ռ–ե–ռ–։

Renajuólo, *sm.* sablonnier, m. ա–ա–ա–ա–ռ–ր։ ֆ–ռ–ռ–ա–կ–ա–ն ա–ա–ղ–ի։ ֆ–ո–ռ–ե–ռ–։ ա–ր–ի–ռ–ե–ռ–։

Rendere, *va.* rendre. 2. donner l'équivalent, récompenser, payer. 3. rendre, produire, rapporter. 4. rendre, livrer. 5. représenter, peindre. 6. attribuer. 7. expliquer, éclaircir. 8. faire, rendre. ապ– գործանել։ Հատուցանել։ 2· Հատուցանել։ ապ– արժատը, փոխարէնս։ 3· ապ– ա–ն–ի–ա–կ–ա–ն բերել։ Տ–ա–ռ–ա–ց–ա–ն–ե–լ։ 4· Խ ձեռս ապ– ա–ա–ղ–ել։ ձ–ա–ն–ե–լ։ ա–ն–ձ–ա–ռ–ա–ց–ի–ե–լ ա–ռ–ա–ռ–ն։ գ–ե–ր–ի–ե–լ։ 5· Տ–ա–ռ–ա–ց–ա–ն–ե–լ։ ը–ն–ծ–ա–կ–ա–ց–ա–ն–ե–լ։ Ն–կ–ա–ր–ե–լ։ 6· ապ– գ–ո–ծ–ե–լ։ յ–ա–ռ–ա–ջ–ե–լ։ 7· ա–ռ–ն–ե–լ։ գ–ո–ծ–ե–լ։ յ–ա–գ–ա–ր–ե–լ։ կ–ա–զ–մ–ե–լ։ Ի–ր–ե–ն–ի–ն ա–ռ–ա–ջ–ե–լ։ Ե–ր–ե–ւ–ե–ց–ո–ւ–ց–ա–ն–ե–լ։ Ն–կ–ա–ր–ա–գ–ի–ր–ե–լ։ 8· Տ–ա–ռ–ա–ց–ա–ն–ե–լ։ Ե–ր–ե–ւ–ե–ց–ո–ւ–ց–ա–ն–ե–լ։ Ն–կ–ա–ր–ա–գ–ի–ր–ե–լ։

— l'anima, *expirer, mourir, rendre l'âme, le dernier soupir.* Հանել, ա–ն–ձ–ն–ի գոգին– Ե–ր–ե–լ։ Տ–ա–ռ–ն–ե Ն–ե–լ–ի Խ–ի–ռ–ե–ռ–։

— colpo per colpo, *rendre la pareille.* ապ– Հատուցանել գ–ի–շ–ո–ւ–ն ա–ռ–ն–ե–լ գ–ի–ր–ե–լ–ի Վերը։ Խ–ռ–ե–ռ–ե–ռ–ը Ե–ռ–ե–ւ–ե–ռ–ը Խ–ի–ռ–ե–ռ–։

— grazie, *remercier.* շնորհակալ լինել։ գ–ո–ն–ա–ռ–ա։ Ն–կ–ա–ռ–ե–ռ–ի–ռ Խ–ի–ռ–ե–ռ–։ ա–ն–ձ–ն–ի ա–ռ–ա–ջ–ե–լ։ — la grazia ad alcuno, *faire grâce à qn. lui pardonner.* շնորհել։ ի–ն–ա–ռ–ւ–լ։ ն–կ–ի–լ–ե–լ։ ա–ե–ր–ի–ռ–։ Խ–ռ–ի–ի Խ–ի–ռ–ե–ռ–։ –ն–ձ–ի Խ–ի–ռ–ե–ռ–։

— onore, *faire honneur, honorer.* ապ– Ե–ռ–ա–ն գ–ի–ն–։ պ–ա–տ–ի–ւ։ Խ–ւ–ն–ի Խ–ի–ռ–ե–ռ–։

— ragione, *administrer la justice.* 2. *se justifier, rendre compte.* 3. *porter la peine.* 4. *faire raison, boire à la santé.* գ–ա–ռ, Իրա– ա–ռ–ն–ե։ ա–ռ–ն–ե գ–ա–ռ–ա–ռ–ա–ն Խ–ռ–ա–ռ–ց։ 2· ա–բ–ա–գ–ռ–ա–ռ–ա։ ա–ռ–ա գ–ն–ա–ռ–ց։ 3· լ–ռ–ռ–ա–ն–ե գ–ի–ր–ե–ւ։ վ–ի–ն–ա ա–ա–ց–ի–ր։ 4· բ–ռ–ի–ե գ–ա–ր–ե–ւ ա–ռ–ա–ջ–ե–ռ–ի–ռ գ–ա–ռ–ա–ռ։ Տ–ա–ռ–ա–ց–ե–ռ–ի–ռ Տ–ա–ռ–ա–ց–ե–ռ–ի–ռ Խ–ի–ռ–ե–ռ–։ 2· ա–ռ–ա–ռ–ա–ռ–ա–ռ Խ–ռ–ի–ռ–ե–ռ–։ Տ–ե–ռ–ռ Վ–ի–ռ–ե–ռ–։ 3· գ–ե–ա–ռ–ե–ռ գ–ո–ւ–ռ–ե–ռ։ Տ–ի–ռ–ի–ռ–ի–ռ Վ–ի–ռ–ե–ռ–։ Ե–ռ–ե–ռ–։ 4· գ–ի–ռ–ի–ռ Խ–ի–ռ–ե–ռ–։

— risposta, *répondre, satisfaire à une demande.* գ–ա–ռ–ա–ի–ա–ռ–ա–ռ–ի–ռ ա–ա–ց։ գ–ե–վ–ո–ւ–ե Վ–ի–ռ–ե–ռ–։

Réndersi, *vp.* s'adresser, se tourner vers. 2. se rendre. 6. paraître. գ–ա–ռ–ա–ռ ի Կ–ռ–ի–ռ ա–ռ–ք–ե–ռ։ 2· գ–ի–ռ–ի–ռ–ե–ռ։ ա–ռ–ա–ռ։ յ–ա–ռ–ձ–ի–ռ ա–ռ–ե–ռ։ 3· ա–ռ–ձ–ն–ա–ռ–ա–ռ գ–ի–ռ–ե–ռ։ գ–ա–ռ–ա–ռ։ 5· լ–ի–ռ–ե–ռ։ գ–ա–ռ–ա–ռ լ–ի–ռ–ե–ռ։ ա–ռ–ի–ռ–ի–ռ։ 6· Խ–ե–ւ–ե–ռ։ ա–ի–ր Ե–ռ–ր–ե–ռ ա–ե–ռ–ի–ռ–ե–ռ–։ 2· Ե–ռ–ւ–ե–ռ ջ–ա–ռ ջ–ա–ռ–ե–ռ–։ Ե–ռ–ի–ռ–ե–ռ ջ–ռ–ռ 4· Ի–ի–ռ–ե–ռ–։ 5· ջ–ռ–ռ 6· Ի–ռ–ր–ի–ռ–ե–ռ–։

Rendevole, *a.* souple. 2. productif, ve. կ–ռ–ւ–ց։ Տ–ե–ռ։ Տ–ե–ղ։ ա–ր գ–ի–ր–ռ–ռ ա–ռ–ա–ց։ 2· Տ–ա–ղ–ե–ռ–ի ա–բ–ր–ի–ռ–ա–ռ–ե–ր։ Խ–ռ–ռ–ա–ռ–ե–ռ–։ Ֆ–ռ–ռ–ա–ռ–ե–ռ–։ Ֆ–ռ–ե–ռ։ 2· Ե–ր–ե–ռ Խ–ռ–ի–ռ–ե–ռ–։ Ֆ–ռ–ի–ռ–ե–ռ–։

Rendevos, *sm.* rendez-vous, m. ժ–ա–ռ–ի–ր–ա–ռ–ե–ռ–ի–ռ։ ժ–ա–ռ–ի–ր–ի–ռ։ ա–ռ–ջ–ռ–ռ–ե–ռ–ի–ռ ա–ե–ր։ Ի–ռ–ի–ռ–ի–ռ–ե–ռ–։ Ի–ռ–ի–ռ–ի–ռ–ե–ռ–։ ա–ռ–ջ–ռ–ռ–ե–ռ–ի–ռ ա–ե–ր։ Ի–ռ–ի–ռ–ի–ռ–ե–ռ–։ Ի–ռ–ի–ռ–ի–ռ–ե–ռ–։ Ի–ռ–ի–ռ–ի–ռ–ե–ռ–։

Rendimento, *sm.* reddition, restitution, f. Տ–ա–ռ–ա–ց–ա–ն–ե–լ։ գ–ա–ռ–ձ–ա–ց–ա–ն–ե–լ–ի։ Ե–ռ–ի–ռ–ե–ռ–։ — di grazie, *action de grâces*, f. գ–ռ–ռ–ա–ի–ր–ե–ռ։ շնորհակալութիւն։ Ր–ե–ե–ռ–ի–ռ–ե–ռ–։ ժ–ռ–ռ–ի–ռ–ե–ռ–։

Rendita, *sf.* revenu, m. rente, f. Տ–ա–ռ ա–ռ–ա–ռ։ Ի–ռ–ի–ռ Ի–ռ–ռ։

Renditúzza, *sf.* revenu modique, m. ա–ռ–ա–ռ Իրա– Տ–ա–ռ– ա–ռ–ջ–ռ Ի–ռ–ի–ռ Ի–ռ–ռ։

Rene, *sm.* reins, m. pl. երիկամունք։ ռ–ե–ռ–ի–ռ։ ռ–ե–ռ–ի–ռ–ե–ռ–։

Reni, f. pl. dos, m. թիկունք։ ռ–ի–ռ– ռ–ը–ռ։ Dar le —, *tourner le dos, s'enfuir.* Թիկունս գ–ա–ռ–ձ–ա–ց–ա–ն–ե–լ։ փախչել։ ի փախուստ գ–ա–ռ–ձ–ա–ց–ա–ն–ե–լ։ ֆ–ե–ռ–ռ Ի–ռ–ե–ռ–։

Renélla, *sf.* sablon, m. 2. sable, gravier qui produit la gravelle. ա–ա–ղ ձ–ա–ռ–ա–ռ–ի–ռ–ա–ռ–ա–ռ–ի–ռ–ա–ռ–ա–ռ–ա

Renosità, *sf.* qualité sablonneuse, f. ապա-զինի լինել. ապա. ֆա-ին-ութ-ի ֆա-ի

Renóso, a, a. plein de sable. ապագան-ապագին. ֆա-ին-ոս

Rénsa (tela di), *sf.* linon, m. Հանմայի հղա-յատեա. Ի-ին ռեպ-ի, ռե-ի-ներ

Renúnzia, ecc. v. Rinunzia, ecc.

Renúzza, *sf.* menu sable, m. մանրամասղ ապագ. Ին-ին ֆա-ի

Reo, *sm.* criminel, m. 2. mal, malheur, m. méchancete, f. մեղապատու. պարապատ-պատճապատ. 2. չանգրանք. անօրենու-թիւն. ռեռիր. ֆագոտ-ին-ել. ռա-ին-ել. ֆ-ին-ի ֆ-ին-ոտ-ին-ել. 3. ռա-ել. ֆագոտ-ին-ել. խո-ին-ի-ներ.

— a, *a.* coupable, méchant, e. ապիրատ. չար. Պատապար. չանգատր. անօրէն. ամպարիշտ. ֆագոտ-ին-ել. ռա-ել-ս. ֆ-ին-ի. ռե-ի-ներ.

Reobárbaro, *sm.* rhubarbe, f. գար. ֆատարդի. ռ-ի-ներ.

Reparábile, *a.* réparable. զարմանելի. ժ-ի-ել-ի. Հատագանելի. Ղորդելի. Ին-ին ձ-ել-ոռ. ռ-ի-ե-ին-ել. ռ-ռ-ի-ել-ս ռ-ին-ել.

Reparáre, va. retablir, réparer. զարմանել. ժ-ի-ել. Հատագանել. անգրէն Հատագանել. Ղորդել. ռ-ի-ե-ին-ել. Ին-ին Ին-ել. ֆ-ռ-ռ. լ-ռ-ի ղ-ե-ս-ին-ել.

Reparatóre, *sm.* réparateur, m. զարմանիչ. Ղորդիչ. Ռ-ին է-ին-ի. ռ-ին-ե-ռ-ի-ռ

Reparazióne, *sf.* réparation, f. 2. remède, m. Ղորդումն. Հատագումն. Ար-ա-ն-ագում Հատագանութիւն. Հալ-ի-ագ-ին-ել. 2. զարմանն. գեղ. ժ-ի-ել-ութիւն. Ին-ին. Ռ-ռ-ի-ե-ին-ել. ռ-ռ-ի-ե-ին-ել. 2. Ի-ռ-ռ. լ-ռ-ի. ե-ին-ե.

Repartíto, a, *a.* distribué, réparti, e. բա-ժանեալ. կատարեալ. ռ-ե-ի-ռ-ի-ռ-ի. Ռ-ե-ի-ն. ի-ռ ռ-ի-ռ-ս.

Repatriarsi, *vp.* retourner dans sa patrie. զարձ առնել ի գաւառ իւր. ե-ի-ռ ի-ե-ի-ռ-ռ-ի-ռ-ի-ռ. ռ-ռ-ռ-ի-ռ-ի-ռ-ի

ւբերմա. Ներքին. բիսա. Ներքնակի. Ի.

República, *sf.* république, f. քնիքրնշուսութիւն. քաղաքացութիւն. քաղաք. Հասարակաց պետութիւն. Ճնշում.

Republicano, a, a. *republicain*, e. քնիքրնշուսութեան. քաղաքացութեան. Ճնշում.

Republichétta, *sf. petite république*, f. փոքր ինչ քաղաքացութիւն. Ճնշում.

Republichista, *sm. e f. républicain*, e. ժողովրդական քնիքրնշուսութեան. Ճնշում. Ընդհանուր պետութեան հաստատութեան կերեն. Հանրհռիւնատ. Ի. *v.* Affannone.

Repudiáre, *va. répudier, refuser, renoncer.* 2. *faire divorce.* Մերժել. խոտել. անարժել. չառնալ. յանձն. 2. Ունել. արձակել. ապի. ապ. Ընդմի ապատարձակ. Բաժանել. բիսա կնոջ. 2. արձակել.

Repúdio, *sm. répudiation*, f. մերժումն. 2. արձակիչ պիր. Բաժանում. բիսա. 2. արձակ.

Repugnánte, a. *répugnant*, e. *contraire.* ընդդիմացող. դիմադարձ. Հակառակ. որ չառնու յանձն. Խոտ տարած. Խոտել. Ճնշում. Ի.

Repugnantemente, *av. avec répugnance, à contre-cœur.* յանակոյ կամն. Հակառակ կամեցողի. Խոտելիքերեւ. ակր ակր.

Repugnánza, ի *sf. opposition, contradiction.*

Repugnazióne, ի *f. 2. aversion, répugnance, f. dégoût, m.* Հակառակութիւն. ընդդիմանալութիւն. ընդդիմութիւն. դիմադարձութիւն. Հակառակութիւն. ատելութիւն. Հակառակութիւն. (տեսչ ի.) Խոտել բիսա. ատելու. Խոտելելի. Ընտրելի. 2. Հոգի կիներ. Ներքնի. Խոտելիք.

Repugnáre, *vn. répugner. s'opposer.* Հակառակել. դիմադարձ լինել. ընդդիմանալ. գալ. Խոտել. Ճնշել. Ընդելի. Ընդելի գալ.

Repulsa, *sf. refus, déni*, m. մերժումն. պատնէշ. չառնուն յանձն. մերժութիւն. Խոտանք կիներ. Վերնիչ. բիսա.

Repulsáre, *va. repousser, rejeter.* Մերժել. յետ. զանազ. չառնալ յանձն. Խոտելիք. բիսա կիներ. Ճնշել. Վերնիչ.

Repulsazióne, *v.* Repulsa.

Repulsióne, *sf. répulsion*, f. մերժեր. վատումն. վանիչ զօրութիւն. Ներք ներքերիչ. բիսա.

Repulsívo, a, *a. rebutant*, e. 2. *répulsif, ve.* Մերժական. Մերժիչ. 2. Մերժ. վանելոյ. վանիչ (զօրութիւն). Ընդհանուր բիսա Խոտել. Խոտիչ. 2. Ներք ներքերիչ. բաժան.

Repúlso, a, *a. repoussé, rejeté, e.* Մերժեալ. վանեալ. Ներ Խոտ ՈՒՇԸԼ. Ներքերը Ճշ. բիսա ՃՇ.

Repurgamènto, *sm.* ի *nouvelle purgation*, f.

Repurgazióne, *sf.* Կիրկին սրբալոգ. վերսրբութիւն մաքրութիւն. Ներքոր (Էչերքնին) Ներկշելիք.

Reputánza, *v.* Reputazione.

Reputáre, *va. réputer, estimer, présumer, croire.* Համարել. կարծել. սեպել. ոամանակ. Ղնեն Ներկին. Ընդ Ներկին.

Reputazióne, *sf.* réputation, estime, f. crédit, m. 2. *avis, jugement*, m. *admiration, estime.* Համբաւ. պատիւ. Համար. Մեծարոյ կարծիք. Համարում. 2. Համարելի. Կարծիք. Պատասխան. Ի. Ներ. Ընդհանուր. Ներհամ. Ընդ. 2. Ընդ. Ներհամ. Ղնեն.

Requiáre, *vn.* reposer. Հանգչել. դադարել. բհամնելիսին. Ներնիչ.

Réquie, *sf. repos*, m. *tranquillité, paix*, f. Հանգիստ. դադար. խաղաղութիւն. Համարում. բհամնելիք. Ներ ներքին. Messa da —, *messe de requiem*, f. պատարագ վասն հանգչելոյ կամ ի հանգիստ ննջեցելոյ. Ներհամ ընդ ընդ Հանգստանալիք. Ներհամ ընդ ընդ Ներհամ. Ներհամ ընդ ընդ Ներհամ.

Requisito, *sm. qualités requises*, f. pl. Հարկաւոր պայմանք. կարեւոր Հանգամանք. Ներհամ. ՄԱՐ ներեն Ներհամ. Ներհամ. Ներհամ. Ներհամ. Ներհամ.

— a, *à requis, e.* Հարկաւոր. պահանջեալ. կարեւոր (պայման). Ներհամ. Ներհամ. Ներհամ. Ներհամ. Ներհամ.

Requisitória, *sf. requisitoire*, m. պայման պահանջական. Հանգամանք Հարկաւոր գործոց. Ներհամ. Ներհամ. Ներհամ. Ներհամ. Ներհամ.

Requisizióne, *sf. réquisition*, f. Հարկի. պահանջք. Հայցատք. Ներհամ. Ներ. Ի. Ներհամ.

Resa, *sf.* reddition d'une place, f. *action*, f. Ներհամ. Ներհամ. Ներհամ. Ներհամ. Ներհամ.

Resarcire, *v.* Risarcire.

Rescindere, *va. rescinder, annuler, casser.* Ի բաց Հատանել. յապատել. 2. Ջարել. Ջրել. Ներել. Ներհամ. Ներհամ. Ներհամ. Ներհամ. Ներհամ.

Rescissione, *sf. cassation, rescision, annulation*, f. Հատումն. 2. բանումն. Ներհամ. Ներհամ. Ներհամ. Ներհամ. Ներհամ.

Rescritto, *sm. rescrit*, m. պատասխանի, գիր, կամ նամակ պատասխանոյ (Կայսերոյ Հռոմայեցոց. քահանայապետից). Լուծումն հարցման կամ խնդրոյ. 2. Անձնագիր. գրոյ արկիս ի պատասխանոյ գիրոյ. Ներհամ. Ներհամ. Ներհամ. Ներհամ. Ներհամ.

Rescrivere, *va. récrire, copier.* 2. *faire un rescrit, répondre par écrit.* Նորոգ. գրել. Ներհամ. Ներհամ. Ներհամ. Ներհամ. Ներհամ.

Resecáre, *va. couper, retrancher.* ի բաց Հատանել. յապատել. պատրել. ի բաց բառնալ. Ներհամ. Ներհամ.

Reservare, Reservazione, *v.* Riserba, ecc.

Resia, *sf. hérésie.* f. 2. *dissension, discorde*, f. Հերձուած. Հերձուածութիւն. 2. Երկպառակութիւն անմիաբանութիւն. Ներհամ. Ներհամ. Ներհամ. Ներհամ. Ներհամ.

Residénte, *sm. résidant, habitant*, m. 2. *député, résident*, m. *բնակիչ · բնակիչ*. 2· *պատուիրակ · գործակալ · տանէն ուղարկուած · ներկայ*. 2· *կացին · ներկայ · բնակուած · ապրող · նստող*.

Residénza, *sf. résidence, demeure*, f. *domicile*, m. 2. *marc*, m. *lie*, f. 3. *dais*, m. *բնակութիւն · ամառանոց · գաղղ · կայմանք*. 2· *մրուր · դիրտ*. 3· *յարկ · հովանոց · ամպհովանոց · վրան · հովանոց · խորհուրդ*. 2· *իջեւան · իջեւան*. 3· *սայեակ*.

Residuo, *sm. résidu, reste*, m. *մնացորդ · ապրանք · մնացուածք · գաղջ կամ ջրած · սրուքն · գաղջ*.

Resiliénza, *sf. rejaillissement*, m. *յետս դնդռսանութիւն · նետ ելոյ ետքը դարձք · ետդարձ*.

Resina, *sf. résine*, f. *ազանի · լար · սոսկալ · ծորակ*.

Resinifero, a, *a. résineux*, se. *ազանիկ · լար · սոսկալ · վրան · հագ · խոնջ*.

Resipiscénza, *sf. résipiscence*, f. *զղջումն · ապաշխարութիւն · գարձ · ապաշխարութիւն · ետ գալ · ետ դարձ · խելօք · խելամիտ*.

Resistènza, *sf. résistance*, f. *հակառակութիւն · դիմադարձութիւն · ետ դարձ · գարձ · ետ կալ*.

Resistere, *vn. résister, tenir tête, faire face. 2. supporter, souffrir, endurer*. *հակառակել · հակառակ կալ · զդեմ անել · դիմադարձ լինել · զդդեմ դառնալ*. 2· *տանել · համբերել · համբերանք · ոյժ անել · ետ ետ գարձ · ետ · խելամիտ · ետ · ետ*.

Réso, a, *a. rendu*, e. *տաճկալ · մատուցեալ · տատուցեալ*. 2· *հղեալ · արարեալ · էրեալ · ետ · ետ*. 2· *ետ*.

Resolutamènte, *Resoluzióne*, ecc. *v. Risolutamente*, ecc.

Respettivamènte, *av. respectivement, en comparaison, eu égard. aa. ընդհանրապէս · ամենայն կերպ · առ · գործարան · գործարան · ետ*.

Respettivo, a, *a. réservé*, e, *timide. 2. respectif, relatif*, ve. *պահպանող · ամենայն · ետ · երկիւղած · 2· ազերսի · համարձակութեան · համարձակ · ետ · ետ*. 2· *ետ*.

Respignere, *va. repousser. մղանդամ, յետս մղել · վարել · ի բաց · վանել · ետ · ետ*.

Respinto, a, *a. repoussé*, e. *մղեալ · ի բաց վարեալ · ետ*.

Respiramènto, *sm. respiration, haleine*, f. *տատուցում · ետդարձ · ետ · ետ*.

Respirare, *vn. respirer. 2. prendre haleine, prendre quelque relâche. 3. vivre. ետդարձ · ետ · ետ · ետ*. 2· *ետ · ետ · ետ*. 3· *ետ · ետ*.

Respiratívo, a, *a. réjouissant*, e. *ապահարար · ապահիր · ետ · ետ*.

Respirazióne, *sf. respiration, haleine*, f. 2. *repos*, m. *ետ · ետ*. 2· *ետ · ետ*.

Respiro, *sm. haleine*, f. 2. *pause*, f. *repos*, m. 3. *liberté, aisance*, f. *տատուցում · ետդարձ · ետ · ետ*. 2· *ետ · ետ*. 3· *ետ · ետ*.

Respónsione, *sf. réponse*, f. *պատասխանի · ետ*.

Responsivo, a, *a. en réponse. պատասխանող · ետ*.

Respónso, *sm. réponse*, f. *պատասխանի*.

Responsúra, *sf.* ետ.

Resquitto, *sm. repos*, m. *ետդարձ · ետ*.

Ressa, *sf. importunité, sollicitation*, f. 2. *foule, presse*, f. *ժամանակութիւն · ետ · ետ*. 2· *ետ · ետ*.

Ressina, *sf. résine*, f. *ազանի · լար · սոսկալ · ետ*.

Resinifero, a, *a. résineux*, se. *ազանիկ · լար · սոսկալ · ետ*.

Resipiscénza, *sf. résipiscence*, f. *զղջումն · ապաշխարութիւն · գարձ · ապաշխարութիւն · ետ · ետ*.

Resistènza, *sf. résistance*, f. *հակառակութիւն · դիմադարձութիւն · ետ · ետ*.

Resistere, *vn. résister, tenir tête, faire face. 2. supporter, souffrir, endurer*. *հակառակել · հակառակ կալ · զդեմ անել · դիմադարձ լինել · զդդեմ դառնալ*. 2· *ետ · ետ · ետ ·

Restáuro, *sm. réparation*, f. *rétablissement*, m. Նորոգումն . Հաստատութիւն . գաղմանաթիւն . տ-ւելիութ . չէն .

Restiamènte, *av. obstinément.* թեհամութեամբ . Հեռամութեամբ . խոտ իւն .

Resticciuólo, *sm. petit reste*, m. սակաւ մնչ Յաղագր . Նշխար . Տիւն տրիտ . տ-ւելուստ .

Restío, *sm. opiniâtreté*, f. *hamaniâtreté*, f. թեհամութիւն , Հեռամութիւն (մրոյ) . Խոտութիւն . Խոտ .

— a, *a. rétif*, *ve. 2. opiniâtre.* Հեռամ . թեհամ . թեհ. (Երիւար) . 2 . Հեռամամ . յամ . ստամ . Խոտ իւն (մեն) . 2 . Խոտ ծ .

Restilumènto , *v.* Restituzione.

Restituíre, *va. restituer, rendre.* 2. *restaurer, rétablir.* պատասխանի ցուցանել . գաղ . Հատուցանել . յետս . Հաստատանել . 2 . Հաստատանել . Նորոգել . յարդարել . դեռ ենչել Էնդրէ . Իրի նեվերդ . 2 . Ինչ իմիտ . տ-ւելիութ . Իրրեան Իեներդ . Իեներվերդ .

Restitutóre, *sm. celui qui restitue.* 2 . *réparateur*, m. Հաստատող . 2 . Նորոգիչ . յարդարիչ . դեռ ենչիի Էնդրէ . 2 . տ-ւելուսիչ .

Restituzióne, *sf. restitution*, f. 2. *révolution (des planètes)*, f. պատասխանութիւն . գաղանգանդրէ . Հաստուցումն . Նորոգումն . 2 . գարձ , շրջան (գնդաձև ատեղաց) . դեռ ենչիի Էնդրէ . 2 . (-եր)-ներեն) տեւէն . Իեր բեան տեռ-ներդ .

Resto, *sm. reste, résidu, le surplus*, m. Յաղագր . Յագուստ . Նշխար . յատկուստ . դ-ուէ ծ-ալն . տրեան . դ-ուէ :

Del —, *au reste, cependant, d'ailleurs.* իսկ . բայց . ապայն . այլ . վասն այլոց . ի վերոյ այլ ամենայնի . լուեն . Վէ լուեն . ծ-ալոյ ոմ . դ-ուէ :

Restóso, a, *a. plein d'arêtes.* քաղաքիչ (Ձկան) . ծէշէշէն (դ-ուէ) .

Restringere, *va. restreindre.* ամփոփել . կարճել . աստիճան արկանել . պնդել . ըզճոփ . դ-ուէ . Խալէն . Իեներ իմ .

Restrittivo, a, *a. restrictif, ve.* աստիճանագ . ամփոփիչ . ճ-որ Իոնչն :

Restrizióne, *sf. restriction, modification, limitation*, f. ամփոփիչ . աստճան արկանելն . ըզճոփ . ճ-որ . Իեներ . Խալէն :

Resudáre, *vn. transpirer.* քրտնել . Իերէ Էնդ .

Resultaménto, *sm. résultat*, m. *conséquence*, f. Յագեալ մնչ . արդիւնք . գՀետ եկեալ իրք . բանք . կարգ . հ-ոսանք . Ճեջհոմ . Նեղնիչ .

Resultáre, *vn. résulter, s'ensuivre.* գՀետ գալ . Յագել . բխել . Տնանել . կարգաւ յաւագ գալ . Ճեջհոմ ան օլմ . ելբ-ուէ . Նեղնիչ ուէ . հ-ալ օլմ .

Resupíno, a, *a. couché sur le dos.* յարսպ-սեալ . յարսպս անկեալ . ըզրի Իոնիւն Իոնիւլ .

Resurgere, *v.* Risurgere.

Resurresso, *sm. la résurrection*, f. յարու .

Resurrezióne, *sf.* Տիւն . ան յարուԹեան . Ճեշմ . Իեն . ճ-ոթ-ալիս .

Resuscitáre, *va. résusciter, rendre à la vie.* յարուցանել . տ-ւելիութ . Կոչոն Էնդրէ .

Retà, *sf. méchanceté*, f. չարութիւն . յանմիտիւն . տեղիւ-ւիտ . Ճեհ-ալէն .

Retàggio, *sm. héritage*, m. 2. *terres, possessions*, f. pl. ժառանգութիւն . 2 . կալուածք . առագանդք . Իիչք . Գրոս . Էրս . 2 . Իեք . Ինեչոտ . տ-ոչ Ին . տ-ուչ .

Retáta, *sf. coup de filet*, m. Ձգումն ուս կանայ . ուչ դրաճա .

Rète, *sm. rets, filet*, m. 2. *fig. embûche*, f. *piége*, m. 3. *grille*, f. *grillage*, m. 4. *châssis*, m. 5. *épiploon*, m. սական . ցանց , արձիլ (Ձկանց) . վարմ . Իանկարգ (Իծանց գազանաց) . 2 . Ցանց . որոգանի . գաղան . 3 . ցանցակերպ . վանդակերպ , Հիւսկէն գործած . վանդակ . ցանկ . 4 . ցանց (Սկաքցւոյ) . 5 . Իանգամեի ագեաց . ուչ . Իօր . Էտ-ուչ . 2 . Էտ-ուչ . Տիւն . 3 . Իօրիւն-ւիտ . տ-ւելուղեն Իչ . Էտ-ծեն . ևին . 4 . (Իտ-ւիչեին) Հ-ոնարչ . 5 . ուչ-ուչ-ուչ Էերէտ-ւեն . 6 . v. 2 in Reticella.

Retentíva, *sf. la mémoire*, f. միչտասակ . Ճեղ . ևՀն . Ճ-ուՀիմիի հ-ծեչտիւն .

Reticélla, *sf. réseau*, m. սական փոքր . տ-ուչ-ուչ .

Rètico, *v.* Erètico.

Reticolàto, a, *a. fait à réseau, réticulaire.* ցանցակերպ . Տիւսկէն . հ-ուչ ծ-ուչ-ուչ . ևին . ծեր տեչիի Իօրիւ-ւիտ . ևեչտիւ . տ-ւեչոդեն :

Reticulazióne, *sf. tissu réticulaire*, m. գործած , Տիւսք ցանցակերպ . տ-ւեչոդեն . ևին . ծեր տեչիի Իօրիւ . հ-ուչ ևն :

Retificagióne, Retificare, } *v.* Ratificazione, Ratificare.

Retína, *sf. rétine*, f. ցանցակերպ Իաղանիի աչաց . Իաղ-ուէ Իորհրդական . Համնարեդ . ուչեէ Իօրչ . ուՀիշեր . ուեէևևէ :

Rètore, *sm. rhéteur, orateur*, m. Հռետոր . բանիբուն . Ճարտասան . Իօսող . Եհչի տ-ուչ . տ-ուՀեիևէի :

Retórica, *v.* Rettorica.

Retráere, *v.* Ritrarre.

Retribuiménto, *sm. v.* Retribuzione.

Retribuíre, *va. récompenser*, *dédommager.* Հատուցանել . առնել գործ փոխարինի . տալ արիաւոր . վարձահատոյց լինել . Իօտ-ուէ . Հ-ուէ-ոդեչ-ուն Էերէտ- . ուչ-ուչեն Իօտ-ուեն :

Retribuitóre, *sm. rémunérateur*, m. Հատուցիչ . վարձահատոյց . հ-ուեէևևէ Էերէտ . ծ-ուչ-ևէևէ-ևէևէ . հ-ուէ-ոդեչ-ուն Էերէտ :

Retribuzióne, *sf. salaire*, m. *récompense, rétribution*, f. Հատուցումն . փոխարէն . վարձք . արիաւոր . ծ-ուչ-ևէևէ . հ-ուէ-ոդեչ-ուն . հ-ուէ . Իճ-ուեն :

Rètro, *av. derrière, après.* յետս . յետ կոյս . ընդ կրկի . Իերէ . ուրջեա .

Retroandáre, *va. e n. faire revenir sur ses pas. 2. reculer.* գարձուցանել . 2 . գառնալ

ţkuu, բնդ կրուն· Ներ ներներդրէ· 2· Ներէ ներներ·

Retroattivo, a, a. *rétroactif, ve.* որ գործէ, ապդէ յանցեալին· Ներէ ţառնան էէլեկեն· ապէ ներէ-ներէ·

Retrocamera, *sf. arriere-chambre,* f. Ներքին անկեան· գաղնիճ. էէ ջար· Խուէլեի ջարէ· Խուէլեիներէ·

Retrocedere, *vn.reculer.* 2. *rétrocéder.* գառնալ· ներհալ· ţկաս կալ, երթալ· 2· ապէ իէ ոգալ· ţկաս գարձուցանել· Ներէ ներներ· ներներ· 2· գրուներ· Ներէ ներներդրէ· Ներէ·

Retrocedimento, *sm. éloignement,* m. ţկաս կալն· Ţեռանալն· ներհալն իէ· Ներ ներ· Ներ-ներներ·

Retrocessione, *sf. rétrocession,* f. ţկաս երթալն· Ţեռանալն· Ներէ ներներ· 2· *v.* Restituzione.

Retrocesso, a, *a. reculé, e.* ţկաս գարձեալ· Ţեռացեալ· ներհեալ· Ներէ ներներդրէ· Ներ-ներ ţներէ·

Retrogradare, *vn. rétrograder.* ţկաս իաղալ· ţկաս ţկաս երթալ (գնացուն ասներայ)· Ներէ ներէ Ներներ· գներներդրէ օգ ţներ·

Retrogradazione, *sf. rétrogradation,* f. ţկաս կայս իաղացք· ţկաս ţկաս երթալն (գնացուն ասաներայ)· Ներէ Ներ-ներ, ներներ· գներներդրէ ձրաս·

Retrogrado, a, *a. rétrograde.* 2. *qui recule, qui va à reculons.* ţկաս իաղացայ (գնացուն ասաղ)· 2· որ գառնայ ţկաս· գներներդրէ· 2· Ներէ ներներ·

Retroguàrdia, *sf.* { *arière-garde,* f. վերջապահ·

Retroguàrdo, *sm.* { պահ· օրգառնեան որ ţգալ·

Retroguida, *sm. chef d'arrière-garde,* m. գլուխ վերջապահաց· (օրգառնեան) որ ţգալ ապահ·

Retropignere, *va. repousser, pousser en arriere.* ţկաս վարել· վանել· որսա ներ-ներ Ներներ· Ներներ Ներէ Ներներ·

Rètta, *sf. durée,* f. տեւելն· տեւականութիւն· ներներ· գայտնեալ·

Far —, *s'opposer, résister.* ընդդէմ գառնալ· գդէմ դնել· ներէլ ներներ·

Dar —, *prêter l'oreille, faire attention.* 2. *consentir.* ականի գնել· լսել· մտ գնել· 2· անուայ· Ţառանել· ներներ ներներ· ներներ· Ներէ ներներ ներներ· 2· ներներ· ապներ·

Rettamente, *av. bien, justement.* 2. *directement, tout droit.* արդարութեամբ· ուղիղ ţառ գառնալի· 2· ուղղութեամբ· ուղղոյ· Ներէ ներէ ներէ· Ներէ· ţներներներ· 2· ներ-ներ· որս ներ-ներ·

Rettàngolo, *sm. rectangle,* m. ուղղանկիւն· Ներէ ներ ներներ·

— a, *a. rectangle, rectangulaire.* ուղղանկիւնի· որոյ ուղիղ անկիւն է· ներներ·

Rettante, *a. reptile.* սողուն· գեղուն· ներ ներներներ ներներներ (ներներներ)·

Rettàre, *vn. marcher ventre à terre.* սողալ· գեղալ· ի վերայ գրոյալ· ներ ներ-ներներ ներներ· ներ ներ ներներ ներ-ներ Ներներներ·

Rettèzza, *sf. rectitude,* f. ուղղութիւն· գոր-ներ·

Rettificamento, *sm. v.* Rettificazione.

Rettificare, *va. rectifier. 2. corriger, redresser.* գոել· արել· գարգել· յանացուցանել· 2· ուղղել· յերիւրել· յարգարել· Ներներ· ներներներ· 2· ներ-ներներ· ներ ներներ·

Rettificazione, *sf. rectification,* f. գարգելն· գոելն· 2· ուղղութիւն· գոանելն գուզղութիւն կոր գծի· ներներներ· ներներ· Ներներներ· 2· ներ-ներներ· գոր-ներ·

Rèttile, *a. reptile.* սողուն· գեղուն· ներ ներ-ներներ ներ-ներներ ներներ ներ ներներ· գոր-ներ· ներներ·

Rettilineo, a, *a. rectiligne.* ուղղագիծ· ուղղագիծ գծիւ· (ներէն) գներներդրէ ներ ներ-գոր-ներ·

Rettitùdine, *sf. rectitude, intégrité,* f. *2. alignement,* m. *droite ligne,* f. ուղղութիւն· արդարութիւն· իրաւունք· 2· ուղղութեան գծի· ուղիղ, ուղղոյ գիծ· ներ ներ-ներներ· ներներ· 2· գոր-ներներ·

Rètto, a, *a. regi, dirigé, e. 2. droit, e. 3. droit, légal, e. juste.* վարեալ· ուղեալ· 2· ուղիղ· ուղղոյ· կանգուն· 3· ուղիղ· արդար· արդարացաղաց· օրինաւոր· ներէն ներներ· ներներներ· 2· գոր-ներ· գոր· գոր գոր-ներ· 3· ներ-ներ· գոր-ներ· գոր·

Rettore, *sm. recteur, gouverneur,* m. ուղղիչ· վարիչ· ասողական· վերակացու· սաներ· ներ-ներ· գոր-ներ· ներներ·

Rettoria, *sf. rectorat,* m. վերակացութիւն· ասողականութիւն· ներներներ· ներներներ·

Rettòrica, *sf. rhétorique,* f. հարաբարասանութիւն· յանաբարութիւն· յանաբարական արուեստ· իսկ ներ-ներ· գներներ·

Rettoricamente, *av. en orateur, éloquemment.* հարաբարասանութեամբ· գներ-գոր, գներներ իէ·

Rettoricare, *vn. parler avec affectation, faire étalage d'éloquence.* խօսել ճառս բանիւք, գաճոս ձեռս բանիւք, ţբռել գճառաբարս որ· ներ-ներ իէ ներներներ· գներներ ներներներ·

Rettòrico, *sm. rhétoricien,* m. հարաբարասաս· բանիւքան· ներ ներ-ներներ· ներ ներներներ·

— a, *a. de rhétorique.* յանաբարական· հարաբարասանութեան· ներներ·

Rettrice, *sf. directrice,* f. կին վերակացու· ասողիչ· ներներ·

Retùndere, *va. réprimer, tempérer.* բթել· կարճել· անզել· յանդգնել· գներներներ· գներներներ·

Reubàrbaro, *sm. rhubarbe,* f. գար· խատարդի· ներներ·

Reuma, *sm. rhume,* m. Հոսք· Հոսանք· Հոսանքի անուն· *Հոմ.* Հարբուխ· Ներներ ներներներ·

Reumàtico, *a. catarrheux, se. enrhumé, e. 2. rhumatique, rhumatismal, e.* Հոսաս· Հոսակաղ· թերահոսաղ յանուն Հոսանան· 2· Հոսողական· յօդացաւական· ներներներ· ներներներ· 2· ներ-ներ· 2· ներ-ներ գոր-ներ·

Reumatismo, *sm. rhumatisme,* m. Հոսողու-

թիւն. յօգտագործութիւն. վերծ ածութիւն. ի-նիւթ եւլ.նիւթ։

Revelare, ecc. *v.* Rivelare, ecc.

Revellere, *va.* *détourner, dériver.* խոտոր-ցուցանել. ի բաց դարձուցանել (գործեան) ի միտք տալ. տեղի· (դերեանի ներկայ ըստ խոտանի ներածութիւն)։

Reverberare, ecc. *v.* Riverberare.

Reverendo, a, *a.* *respectable, révérend, e.* ՚Ա՚ծարժ. ՚Ա՚ծարժոյ. պատուական. յարեգ-նիւթոյլ։ ՚Ա՚ծարժոյ ՚Ա՚ծարժոյ։

Reverente, *a.* *respectueux, se. soumis, e. humble.* ակնածոտ. պատուապիր. խոնարհ. ՚Ա՚ծ. համեստ. հնազանդ. հնազանդ խոնարհ. հեզ. լուռիւն. փոյթ-վէրիւն։

— } *av.* *respectueusement,*

Reverentemente, } *modestement.* ակնածոտ-թեամբ. ՚Ա՚ծարժանաբ. խոնարհութեամբ. պատկառանաբ. հնազանդ իւն. ակն-յարգ։

Reverenza, } *sf.* *révérence, vénération,* f.

Reverenzia, } *honneur, égard, m.* *2. révérence,* f. *salut,* m. ակնածութիւն. պատկառանք. պատիւ. ՚Ա՚ծարժանք. խոնարհութիւն. *2.* ողջոյն ՚Ա՚ծարժանց. ողջոյն. հնազանդ. իւն. ակն-յարգ։

Reverenziale, *a.* *respectueux, se.* ակնածութեան. ՚Ա՚ծարժանց. ի ՚Ա՚ծարժանաբ. ակնածոտ. ՚Ա՚ծ իւն։

Reverenzione, *sm.* *profonde révérence,* f *amas* ՚Ա՚ծարժանք. իւն ակնածոտ. ՚Ա՚ծ հնազանդ։

Reverire, *va.* *révérer, honorer.* ՚Ա՚ծարժել. յարգ գնել. պատուել. ակնածոտ. հնազանդ. իւն ակնածոտ։

Revisione, *sf.* *révision,* f. *corrections.* վերադարձ գնուածութիւն. ՚Ա՚ծարժոյ ի ՚Ա՚ծարժոյ. ակնածոտ. ՚Ա՚ծարժոյ։

Revisore, *sm.* *reviseur, censeur,* m. քննիչ (գրոց)։

Revocabile, *a.* *revocable.* դառնալի· զոր միտք է յետս կոչել. յառնալի։ ՚Ա՚ծարժոյ ի ՚Ա՚ծարժոյ։

Revocare, ecc. *v.* Rivocare, ecc.

Revoluzione, *sf.* *revolution,* f. յղփանութ. պտոյտ. յղփանութեան. հոլովութիւն. *2.* յղփանութ. ՚Ա՚ծարժոյ ժամանակ. յառնդիպիլ. ՚Ա՚ծարժոյ ի ՚Ա՚ծարժոյ. *3.* փոփոխութիւն. յղփանութեան (պետութեանց) տեղի· տեղ. տեղ. տեղ. *2.* (խուլ) պատ գուլեան· կռիւ. *3.* ՚Ա՚ծարժոյ։

Revulsivo, a, *a.* *revulsif, ve.* (դեղ) խոտոր-ցուցանիչ· դարձուցիչ (հիւանդ ի միտք տալ տեղի)· (ներքին) ոչ ըստ ՚Ա՚ծարժոյ ՚Ա՚ծարժոյ։

Rezza, *sf.* *entoilage,* m. *2. rafle,* f. ՚Ա՚ծարժոյ գործած· ապրանքներ. *2.* ՚Ա՚ծարժոյ. ՚Ա՚ծարժոյ ինչ։ ՚Ա՚ծարժոյ։

Rezzo, *sm.* *lieu couvert,* m. *ombre,* f. *2. fraîcheur,* f. *3. froid,* m. *4. obscurité,* f. *5. nuit,* f. հովանոց· հովանի· ծածկ· տեղի հովանաւոր· *2.* հովի· քաղցրացուն· սիւք· զովութիւն. *3.* ցուրտ· ցրտութիւն. *4.* խաւար· մութ. *5.* գիշեր· ԱՀՀ.ԼԻ· ԱՀՀ.ԼԻ. ՚Ա՚ծարժոյ ՚Ա՚ծարժոյ։ *2.* ՚Ա՚ծարժոյ. ՚Ա՚ծարժոյ ՚Ա՚ծարժոյ։ *3.* ՚Ա՚ծարժոյ։ *4.* ՚Ա՚ծարժոյ։ *5.* ՚Ա՚ծարժոյ։

Riabbassare, **Riabbattere**, **Riabbellire**, } *v.* Rabbassare, Rabbattere, ecc.

Riabilitare, *va.* *réhabiliter.* ՚Ա՚ծարժոյ յա-ւանդ. յաղեալ տանել. գործեալ պատշաճել. կարգազրացուցանել. ՚Ա՚ծարժոյ ի ՚Ա՚ծարժոյ նիւթ. ՚Ա՚ծարժոյ։

Riabilitazione, *sf.* *réhabilitation,* f. ՚Ա՚ծարժոյ պատշաճութիւն. կրկին կարգազրացուցանելն· ՚Ա՚ծարժոյ ի ՚Ա՚ծարժոյ նիւթ։

Riabitare, *va.* *repeupler.* ՚Ա՚ծարժոյ բազմացուցանել. ՚Ա՚ծարժոյ ի ՚Ա՚ծարժոյ նիւթ։ — *vn.* *habiter de nouveau.* գործեալ բնակել· ՚Ա՚ծարժոյ ի ՚Ա՚ծարժոյ։

Riaccendere, *va.* *rallumer.* գործեալ լուցանել· ՚Ա՚ծարժոյ (ՀԼՀԼ) ՚Ա՚ծարժոյ։

Riaccettare, *va.* *accepter une seconde fois.* ՚Ա՚ծարժոյ ընդունել· ՚Ա՚ծ տակ ՚Ա՚ծարժոյ։ ՚Ա՚ծարժոյ ի ՚Ա՚ծարժոյ։

Riaccoccare, *v.* Raccoccare.

Riaccolta, *sf.* *refuge,* m. ապաւան. ապրուեմնոյ· ՀԼՀԼՀ՚Ա՚ծարժոյ ՀԼ։

Riaccomodare, **Riaccompagnare**, **Riacconciare**, **Riaccostare**, **Riaccozzare**, } *v.* Raccomodare, Raccompagnare, ecc.

Riaccotonare, *va.* *carder de nouveau.* ՚Ա՚ծարժոյ գալ. ՚Ա՚ծարժոյ ի ՚Ա՚ծարժոյ։

Riaccrescere, *va.* *grossir davantage, augmenter.* ՚Ա՚ծարժոյ. ՚Ա՚ծարժոյ. ՚Ա՚ծարժոյ ՚Ա՚ծարժոյ։

Riacquistare, *va.* *regagner.* ՚Ա՚ծարժոյ ՚Ա՚ծարժոյ. ՚Ա՚ծարժոյ ՚Ա՚ծարժոյ։

Riadattare, *va.* *rajuster.* գործեալ պատշաճել. յարմարել· ՚Ա՚ծարժոյ ի ՚Ա՚ծարժոյ։

Riaddomandare, **Riaddormentare**, } *v.* Raddomandare, ecc.

Riaddossare, **Riadirarsi**, *vp.* *s'emporter encore.* գործեալ զայրանալ· ՚Ա՚ծարժոյ ի ՚Ա՚ծարժոյ։

Riadornarsi, *vp.* *se parer encore.* ՚Ա՚ծարժոյ գարգարել զանձն· յանձինսն գնալ զարգա· ՚Ա՚ծարժոյ ՚Ա՚ծարժոյ։

Riadunare, *va.* *assembler de nouveau.* ՚Ա՚ծարժոյ ժողովել· ՚Ա՚ծարժոյ ի ՚Ա՚ծարժոյ։

Riaffermare, *v.* Raffermare.

Riaggravare, *v.* Raggravare.

Riaguzzare, *va.* *aiguiser de nouveau.* գործեալ սրել. ՚Ա՚ծարժոյ ՚Ա՚ծարժոյ։

Riale, *sm.* *petit ruisseau,* m. վտակ· առուակ· ՚Ա՚ծարժոյ։

Riallogare, *va.* *replacer.* ՚Ա՚ծարժոյ գնտեղել· ՚Ա՚ծարժոյ ի ՚Ա՚ծարժոյ։

Rialluminare, *v.* Ralluminare.

Rialterare, *va.* *altérer de nouveau.* գործեալ այլայլել. ՚Ա՚ծարժոյ յղփել. ՚Ա՚ծարժոյ ՚Ա՚ծարժոյ։

Rialto, *sm.* *saillie, éminence, élévation,* f. վիրացեալ. բարձրացեալ մասն· բարձրութիւն. բարձրաւորակ. լերինք· լերկեր· ի-ուրեք ի-ուր· ՚Ա՚ծարժոյ։

— a, a. relevé, élevé, e. վերացեալ. բարձրացեալ. կամարձեալ. նեղորեն աբձրեալ. գնոր-Ռեի. նեղուցեալ.

Rialzamento, sm. élévation, f. սմբարձումն. նեղորոբ գնալբրեալ. նեղուցեալ. նրդեի.

Rialzare, va. rehausser. մրամադրեմ բարձրացնեմ. ամբառնալ. վերացուցանել. կամարձել. նեղորոբ գնալբրեմ. գոհմ նեղուցեմ. բեի նրդեմ.

Riamare, va. rendre amour pour amour. փոխադարձ սիրել. հատուցանել սէր ընդ սիրոյ. համագոյեմ պետբ համագոյեմ նեղորեմբեմ.

Riamicare, va. réconcilier. հաշտեցուցանել. Հաշտել ի խաղաղութիւն. գորգնելբրեմ. գոհմ նրդեմ.

Riammalarsi, vp. retomber malade. մրամադամ խոխմանալ. գարձեալ չարաց անկանել. նեղորոբ համբեմ նեղորեմ.

Riammettere, va. admettre de nouveau. գարձեալ ընդունել. մրամադամ առնուլ. նեղորոբ գոգոալ. նրդեմ.

Riammirare, va. admirer de nouveau. գարձեալ զարմանալ. նեղորոբ նեղճնեոց նրդեմ. լուրեմ.

Riammogliare, va. marier de nouveau. կին տալ երկրորդ անգամ. մրամադամ ամուսնացուցանել. պէր տոհմ նեղ նեղորեմբեմ.

Riammonire, va. avertir de nouveau. գարձեալ ազդ առնել. մրամադամ զգուշացուցանել. կրկին խրատել. նեղորոբ նուռեր. նեղչոր վերբեմ.

Riandamento, sm. recherche, f. քննուխիւն. խոյզ եւ նայդիր. զբօսանս տիւրբ. զբօսա.

Riandare, vn. retourner. 2. examiner, considérer de nouveau. մրամադամ երթալ. գառնալ. կրկին երթալ. 2. քննել. մրամադամ խօսել. խորհել. տեսանել. նեղորոբ կերմեմ. 2. զբօսանք նեղանել նրդեմ. նեղորոբ տիւրնեմբեմ.

Riannestare, va. regreffer. կրկին պատուաստել. նեղորոբ ուլորեմ.

Riapertura, sf. nouvelle ouverture, f. գարձեալ բանալի. նեղորոբ տալ. ուլորեմ.

Riapparire, vn. reparaître, paraître, se montrer de nouveau. մրամադամ երեւել. գարձեալ յայտնել. նեղորոբ նեղչոնեոբ. օրինայ ընդհանուր.

Riappassire, vn. se faner de nouveau. մրամադամ խոպոտանալ. չորանալ. նեղորոբ գոռբոմանալ. ուլեմ.

Riappendere, va. rependre. գարձեալ կախել. նեղորոբ տոհմ.

Riappiccare, va. rependre. կախել. մրամադամ. մրամադամ յարել. նեղորոբ տոհմ. պէր նեղ նէլեղնեմբեմ. նոբնչորնեմբեմ.

— corrispondenza, amicizia, renouveler la correspondance, l'amitié. Նորոգել գրատեւանս նիմեղաց. գնաչառութիւն բարեկամութիւնեան. նեղորոբ գնոհնոգուլեմ. գոհմ լուրեմ.

Riapplicare, va. appliquer de nouveau. մրամադամ գնել. մատուցանել. մերձեցուցանել. նեղորոբ գնոհ. ասչոտոբեմ.

Riapplicarsi, vp. s'appliquer de nouveau. մրամադամ զբաղել. գարձեալ պրաղել. նեղորոբ համբոչնեոբ. գնաչառնեմբեմ. գնոհ գնոհ.

Riaprimento, sm. nouvelle ouverture, f. մրամադամ բանալն. նեղորոբ ուլեմ. ուլնեմ.

Riaprire, va. rouvrir. մրամադամ բանալ. նեղորոբ ուլեմ.

Riapritura, v. Riapertura.

Riarare, va. labourer de nouveau. կրկին հերկել. նեղորոբ նէնեմ ոնորեմ.

Riardere, vn. brûler, brouir, dessécher. 2. fig. être enragé, enflammé, agité. ցրուկել. արեւակեզ լինել. պրել. ցամաքել. 2. զայրանալ. վառել. բորբոքել. խանձել. խաչաոհմեմ. 2. զբաղեմ. համոչնեմ. ուլ նաղ ուլեմ.

Riardimento, sm. brûlure, f. պրոմե. կրգոմե. նամա. համոչնեմ.

Riargūto, a, a. réprimandé, blâmé, e. սաղտաւ. յանդիմանեալ. ապրոնանեալ. համոչնեալ ուլեալ.

Riarmare, va. armer de nouveau. մրամադամ վառել. գարձեալ գինել. նեղորոբ տեսնեմբեմ. նեղ նեղ ընդհանուր.

Riarmarsi, vp. reprendre les armes. մրամադամ վառել, ի գէն ընդունիլ. նեղորոբ գնոհնոգուհանեմ.

Riarrecare, va. rapporter. մրամադամ ածել. բերել. պարէն. նեղորոբ, նեղնեմ նեղորեմբեմ.

Riarricchire, va. enrichir de nouveau. գարձեալ մեծացուցանել ընչիւք. նեղորոբ գնոհ նեղնեմբեմ. նեղնեմբեմ նաչ ոսկեաւ նրդեմ.

Riarso, a, a. brûlé, desséché. 2. fig. appauvri. պրեալ. ցամաքեալ. 2. աղքատացեալ. տնանկ. տառապեալ. համոչնեալ. նաչոբոնեալ. 2. գնոհնեմ. նեղորոբնեմբեմ.

Riascultare, va. ressuyer. գարձեալ պրել. ցամաքեցուցանել. նեղորոբ գնոհ. նեղ բոնեմբեմ.

Riascoltare, va. écouter encore une fois. գարձեալ լսել. նեղորոբ նէնեմբեմ.

Riassalire, va. attaquer encore. մրամադամ յարձակել. նեղորոբ նաղնեմբեմ նաչոբեմ. գնոհ նրդեմ.

Riassettare, va. rajuster. ուղղել. յիշերել. յարգարել. յօրինել. նեղորոբ գնոհնեմ. ոնորեմ էչոբեմ. նեղոմ էչոբեմ.

Riassicurare, v. Rassicurare.

Riassorbire, va. absorber de nouveau. մրամադամ կլանել. ընկել. նեղորոբ նաղնեմ.

Riassumere, va. reprendre. 2 resumer. առնուլ մրամադամ. 2. առնել. գագաւարգիր համառօտաբար ընդ գնաւ անգամել. նեղորոբ ուլեմ. 2. գնոհնեմ, նաղնեմնոգնեմ նեղչոնեոբ. նեղ նեղ էչոբեմ.

Riattaccare, v. Rattaccare.

Riattare, va. raccommoder. Նորոգել. յիշերել. յօրինել. պատչաճել. ասչոտոբեմ. գնոհնեմ.

Riavére, va. ravoir, recouvrer. 2. apprendre. 3. rétablir, remettre en bon état. մրամադամ առնուլ. առանալ. գտանել. վերգտանի բնդանել. բուռն Հարկանել. 2. լսել (յայլոց). 3. վերստին Հաստատել. յառնել զկորեալ գարձուցանել. պատպռելցուցանել. կազդուրելցուցանել. մրամադամ յարգարել բան առանձին կորից. առողջացուցանել. նեղորոբ նաղնեմ. նեղ նեղնեմբեմ.

ռևլիւ օլշե, գաւլշոնե. 2. ևլիկնեե. 3. տե-ա-ևէնիկնե. ինգե կիկնե. եևվևեսե հաւկնե ևե-ինէնե.

Riavérsi, *vp. se rétablir, revenir, se remettre.* զօրանալ. ուշքերեան կազդուրել. ապաքինիլ. գաւևվեիկնեկնեե. կոնե ևեչնե. գաւևվեիկնեե. գաւևվէեե. տերևան գաւնե.

Riávolo, *sm. râble*, m. խառնել (հալեալ ապակեայ). (ևչնեկնեերի երեկնե հայաքնե) գաւրեչնեոճոե ալեին.

Riavúta, *sf. recouvrement*, m. միանգամայն առացեալ. ինէրոե կոկնե. հնչե օլշե.

Riavúto, a, *a. recouvré, e. 2. revenu à soi.* միանգամայն առացեալ. 2. ի միտս եկեալ. ապաքինեալ. գգաւառացեալ. ինէրոե կոկնե. 3. ալշևեն. ևեկոնեե ևեչնե.

Riavvicinare, va. *rapprocher.* միանգամայ մերձեցուցանել. ինէրոե կոնե ևեչնեոճոե.

Ribaciare, va. *baiser de nouveau.* միանգամ համբուրել. ինէրոե եոկնե.

Ribadimento, *sm. action de river*, f. հարքնելը. հաւառաուելը գնագ բեւեռի. գերևչնեկնեե. գերևչնե. 2. v. Ribaditura.

Ribadire, va. *river un clou. 2. approuver, confirmer.* 3. *riposter.* հարքնել. հաւառաուել գնագ բեւեռին. 2. ընդունել. հաւանել. հաւառաուեն առնել. հաւառաուել. 3. պատգ. պատասխան. գէզուգէզ պատասխանեն առնել. գերևչնեկնեե. 2. գերևչնե. ևեոնեն հաւկնե. գնեգնե ևեչնե. 3. հոգբ ցեկնող վերևչնե. ևոնեն գաւրեւգեւնեե գաւնե.

Ribaditura, *sf. la partie du clou qui a été rivée*, f. *rivet*, m. հաւառաուեալ գագբ հարքնեալ գագ բեւեռի. գերևչնեկնեե. ևոճոե.

Ribagnare, va. *remouiller.* միանգամ ևեա-նալ. ինէրոե ըոևչնեե.

Ribaldáccio, *sm. vaurien fieffé*, m. *d'ordure.* գաւիլ ևոնեոգոե. գեր ևոնեեե.

Ribaldággine, *sf. méchanceté*, *fourberie*, f. *d'ordure.* ապիրատութիւն. անօրէնութիւն. անզր. ևոնեոգոեկնե. ևոնեեեեե. գեր. ևե. գեճոե.

Ribaldáglia, *sf. bande de vauriens, canaille*, f. խումբ անզրպարոց. ժողով անօրինաց. ևոնեոգոե ևոնեեե. ևոնեոգոեոգոե.

Ribaldeggiare, *vn. faire des coquineries.* անօրինել. անզրս. չարիս գործել. ևոնեեեեեե. գեճոեոգեոգոեեե ևեկնե.

Ribaldéllo, a, *a. vaurien, ne. petit coquin.* ժամու. առաչակ. ևոնեեե. ևոնեոգոե.

Ribaldería, *v.* Ribaldaggine.

Ribáldo, a, *a. coquin, scélerat, méchant, e. 2. gueux, se. misérable.* ժամու. ապիրատ. անպարիսպ. անօրէն. չարագործ. 2. անկամ. հէլք. առաքական. ևոնեոգոե. գեր. գեոգ. գեճոե. 2. գեոգեե. գեեեե. ևեեոնեեե.

Ribaldonáccio, a, } *a. e s. franc coquin.* կա-
Ribaldóne, } րի ժամու. առաչակ չգործ. գեոգոեոգոե. գեր գեճոե ոգոե.

Ribállare, va. *se remettre à danser, danser encore, de nouveau.* միանգամ, նորին կարգաւել. ինէրոե, ևեկոնեն ևոր ևեեեեե.

Ribálta, *sf. trebuchet*, m. *pantelle. pont* ապագելոյ. եզեճոե ալեին.

Ribaltáre, va. *renverser.* ապագելել. կործանել. շրջել. գեվչնեե. եզեճոե.

Ribalzamento, *sm. rejaillissement, rebondissement*, m. կրկին ասաուեն. գայասեն. վազքաքաշ.

Ribalzáre, *vn. rebondir, rejaillir.* ասաուել. ասաուալ. ի վեր վազել. գայսել. գեվչնեե. գեւչնեոճոե.

Ribálzo, *sm. rebondissement*, m. 2. *réflexion*, f. ասաուեն. վազք. 2. իւսպնդակեմ գարձ, առաքական լուսոյ. գեվչնեե. գեվչնել. գեւչնել. 2. ևոնո ոճոե.

Ribandimento, *sm. rappel d'exil*, m. գարձս գաղթելոյ. ապաստիթիւն, գարձ քաչտասանաց. գերևչնեկնեե ևեչնե ևոնեեե. ևոնեոգոե.

Ribandire, *va. rappeler de l'exil. 2. exiler de nouveau.* գարձուցանել. ապաստիթիւն գաչտասանեալի. 2. միանգամ աքսորել. գեվչնեկնեե ևոնեեե. ևոնեոգոե ևեեեեե. 2. ինէրոե գեվչնեկնեե ևոնեեե.

Ribarbare, *vn. reprendre racine.* արմատել նորոգ արմատս. կրկին արմատանալ. ևեկնե գեոե գեեեե. ևեեկնեկնեե գեոգեեեեե.

Ribásso, *sm. rabais*, m. նուազութիւն (պարասից գնոց). (ոգոեեեեոե) գեեեե ևեկոնեե. եոգեեեե, ոոգեեեեե.

Ribastonáre, va. *rosser de nouveau.* միանգամ զան հարկանել. ինէրոե գեոգեե.

Ribáttere, va. *refrapper. 2. adoucir, tempérer, émousser. 3. réfuter. 4. réfléchir, renvoyer. 5. s'empresser.* միանգամայ հարկանել. 2. սկսպացուցանել. նուազեցուցանել. մեղմացուցանել. 3. քակել, խափանել, մերժել (գրանս). 4. առաքել. արձակել զառաքեալն ի վերայ իւրոյ ինչ. 5. փութալ. ձեպել. ինէրոե ոոգեեե. 2. եոգեեեե. գեեեե գեեեե. գեեեեեեեե. ոեե գեեեե. 3. ոեոե ևեեե. 4. (ևեգեե) ոոգեեե. ոեե գեեեե. 5. եոգեեեեեեե.

Ribattezzare, va. *rebaptiser.* գաղնել պերազ. ինէրոե. գեր գոեո եոգեեեե գեեեե.

Ribattimento, *sm. répercussion*, f. *réflexion*, f. 2. *contre-coup*, m. *action de frapper de nouveau.* 3. *refutation*, f. առացուեն, սպառնական (լատ.). 2. կրկին հարուած. անդրէն բանակեն. 3. խափանեն. քակաեն. մերժուեն. գրուեն. (ևեգեե) ոոգեեե. ոեե. 2. ևեոգոեե. գեեեե ոոգեեե. 3. ոեոե.

Ribattitúra, } *sf. action de frapper de nou-*
Ribattúra, } *veau.* ի անդրէն բանակեն. վերդրուածն հարուած. եեեեեեեե ոոգեեե. 2. v. Ribaditura.

Ribattutamente, *av. vigoureusement.* ուժգնութեամբ. քառնաւ. ասաուեոգեեեեեեե. գեեեե ևեե եեե. ևեեեեեե եեե.

Ribeba, } *sf. guitare*, f. փանդիռն. գեեոե.
Ribeca, }

Ribeccáre, va. *béqueter de nouveau. 2. réitérer. 3. picoter à son tour.* գարձեալ կոպել, առնալ կոպս. 2. կրկնել. երկորդել. 3. փոխանակ կոկնեցուցանել. գիծերցուցանել. ինէրոե (ևեգեե) գոոգեեեեեե ոոչնե. եոգեեեե. 2. ինէրոե գեոգեեեե. 3. ևեեեեեեեեե ևեեեեեե. հէլ. եեեեե.

Ribellagióne, *sf.* } *rébellion*, f. ապատութիւն.
Ribellamento, *sm.* } (թիւն. առաչակութիւն. ըշդալեե. ոոեեե.

Ribellare, *va.* soulever. ապստամբեցուցանել. գրգռել ընդդէմ. ած ընդ՝ — *vn.* se soulever. ապստամբել. ի հպատակութենէ կամ հնազանդութենէ յկաս. ի բաց կալ. ած ընդ՝ ապստամբել ընդդէմ. ած ըմբոստ.

Ribellazione, *sf.* révolte, rebellion, émeute, f. Ribellione, ապստամբութիւն. առանձնակեցութիւն. ած ընդդէմ. այլ ընծին. ըմբոստութիւն. ած ընդ՝.

Ribello, *sm.* rebelle, m. 2. contraire, ennemi, m. ապստամբ. առանձնակեաց. 2. հակառակորդ. ընդդէմ. ած ընդ՝. 2. ընդդէմ. թշնամի. ած ընդ՝.

Ribenedire, *va.* rebénir. 2. pardonner. 3. ôter la malédiction. գոհանալ օրհնել. 2. ներել. 3. բառնալ զանէծսն. արձակել յանիծից. ներեալ զնզովեալն, խոյս տալ ի նզովէ. 2. աջել ըստ ինի. 3. ընկերին ասել ինի. աջօրհնանս ընծայել. աջել ինի.

Ribenedizione, *sf.* nouvelle bénédiction, f. նորոգ, միանգամայ օրհնութիւն. բարձումն անիծից. ներեալն զնզովեալն. ներել զնզովեալն. ներեալ զնզովեալն.

Ribeneficare, *va.* rendre bienfait pour bienfait. երախտաւոր երախտաւորանալ. ընկեր ընծալ ընկեր ինի.

Ribere, *va.* reboire, boire encore. գոհանալ ըմպել. ներեալ ընկեր.

Ribes, *sm.* groseiller, m. 2. groseille, f. որխնտար. * Տալպիներ. * Տալպիջ. ֆրեան ընկերի ֆրեան. 2. ֆրեան ընկերի.

Ribóbolo, *sm.* qualibet, m. բան Տալու. առանձնագոյ զանազանեալ բան. ընծան. ներ. ըր ուրոյ.

Ribóccare, *vn.* regorger, déborder. 2. fig. avoir une grande abondance. յորդել. զգալ. 2. առատանալ. լայ ընկեր. 2. ըղձալիօք. ոգելցուիլ.

Ribócco, *sm.* débordement, regorgement, m. յորդանիւն. զգալն. լայ ընկեր.

Ribolliménto, *sm.* ébullition, f. bouillonnement. Ribollio, ment, m. եռանդն. եռալն. զեռալն. (ի) եռալոյ. եռալոյ ընկեր.

Ribollire, *va.* fermenter, bouillir, bouillonner. 2 fig. se réchauffer, se gâter. 3. se soulever, être ému. եռալ. զեռալ. 2. եռալ (արեան). զեռանալ. ապականել. 3. ապստամբ. յուզել (զիրաց ինչ). եռնուիլ. 2. ըղձիանալ. ըղձոնեցնանալ. ըղձոնեցուցանել. ըղձոնեցուցանել. 3. ալ ի լայ ընկեր.

Ribordàggio, *sm.* ribordage, m. տայիք նաւու. առագաստ վասն վրանելոյ նաւու իրիք. ի ընկերոյ ծերեր.

Ribrezzársi, *vp.* frissonner. սարսռել. զարմալ. սարսռիլ. ի ընկերոյ.

Ribrézzo, *sm.* frisson, m. 2. frayeur, f. սարսռանք ջերմանալ. զարմանք. 2. զգալ. ի ընկերոյ. սարսռիլն. (ի ընկերոյ) ընկերոյ. 2. ընկերոյ. ընկերոյ.

Ribucare, *va.* refaire un trou. անցքն նորոգել. նոր նոյ գործել. ընկերոյ տեղ ած. ի ընկերոյ.

Ribuffo, *v.* Rabbuffo.

Riburlare, *va.* se moquer à son tour. վրանալ կատակել. հաճոյ ընկեր հաճոյ ընկեր.

Ributtaménto, *sm.* rebut, refus, m. récusation, f. մերժանք. հրաժարիլ. ընդհանուր անիծ. ընդհանուր ալնան. ընծան. ի ընկերոյ.

Ributtare, *va.* repousser, renvoyer, rebuter. 2. vomir. rejeter. մերժել. վանել. ի բաց մղել. ընկենուլ. հրաժարել. 2. գարշանալ. խոպել. ի ալ ալնան. գրգռիլ. ընդհանուր ալնան. ընծան. ի ընկերոյ. 2. գարշանք ընդհանուր ալնան. ընծան. ի ընկերոյ.

Ributto, *sm.* vomissement, m. փսխանք. ընդհանուր ընկերոյ. 2. v. Ributo.

Ricaccia, *sf.* (nouvelle expulsion, f.

Ricacciamento, *sm.* (կրկին մերժանք. գարձեալ մերժիլն. ներեալ ընծան.

Ricacciare, *va.* rejeter, rechasser. 2. enfoncer de nouveau. 3. placer des repoussoirs. մերժել. գարձեալ ի բաց վարել. վանել. 2. գարձեալ մանանել. մխել. 3. ներել. զգալ ներելն. ներեալ ընծան. ի ընկերոյ. 2. ներեալ օգնել. ընկեր ընկերոյ. 3. ընդ՝ ընկեր ընկեր ընկերոյ.

Ricacciarsi, *vp.* se renfoncer. միանգամայ մտանել. միջանկեր լինել. ներեալ օգնել. ընկերոյ.

Ricadènte, *a.* pendant, flottant, e. կախեալ. արձակեալ. ասասանեալ. ծփեալ. ասալել. ասալել.

Ricadére, *vn.* retomber. 2. se recoucher. 3. échoir. վերադին անկանել. գառնալ. 2. խոնարհիլ. գլխարկեալ լինել. կրանալ (ցաւակաց). 3. անկանել. ժամանակաւին լինել այլոց. ներեալ տ՝ալեր. տ՝ալեր. 2. (ի ընկերոյ) ընկերոյ. 3. (ի ընկերոյ ալնան ալնան ալնան) ի ալ ալնան գալ ընկեր ընկեր.

Ricadía, *sf.* rechute, f. 2. ennui, souci, m. inquiétude, f. կրկնած ցաւոց. միանգամ վերադարձութիւն. 2. ձանձրութիւն. վիշտ. ընկեր. 2. ալ ընկերոյ. ալ ալ.

Ricadiménto, *sm.* rechute, récidive, f. միանգամայ անկանելն (յախտ, ի մեղս). ներեալ (ընդհ) ընկեր. (ի ընկեր) ընկեր. ի ընկերոյ.

Ricadióso, a, *a.* ennuyeux, se. տաղտկալից. ձանձրալի. ալ ընկեր. ալ ընկեր.

Ricaduta, *sf.* (*v.* Ricadimento.

Ricaggimènto, *sm.* (

Ricagnato, a, *a.* camus, e. տափարակ (ունգր, երեսք). 2. տափարիճ. ի ալ ընկեր (ալ ալ ընկեր). 2. ի ալ ընկեր. ընկեր ալ ալ ընկեր.

Ricalare, *vn.* redescendre. գարձեալ իջանել. միանգամ նաւագել. ներեալ ընկեր.

Ricalcáre, *va.* refouler. գարձեալ կոխել. միանգամ առատ ալ ընկեր. ներեալ ալ ընկեր ալ ընկեր. ալ ընկեր.

Ricalcinárе, *va.* calciner de nouveau. վերածութիւն կրակոցանել. ընկենուլ ալ ընկեր ընկեր. ալ ընկեր ալ ընկեր ալ ընկեր.

Ricalcitraménto, *sm.* résistance, opposition, f. աբաջերի. հակառակութիւն. ընդդէմ գարձութիւն. ընկեր ալ ընկեր. ի ընկեր ալ ընկեր.

Ricalcitrante, *a.* rétif, ve, rebelle, indocile. աբաջող. կրկնընկեց. խեղ. անհնազանդ. խոտ. ներեալ ալ ընկեր. ընկեր ալ ընկեր. ալ ընկեր.

Ricalcitrāre, *vn. regimber. 2. fig. résister, s'opposer.* աբադել. աբառանել. կիզա բնիկ-նալ. 2. բնդդեմ գառնալ. հակառակել. խեռել. Ինչպես ձին՝ ոտքերը ետ-ը. 2. ծուռը գալ. պարտիլ.

Ricalzārsi, *rp. se rechausser.* մի-առնգամ պատնել զոգաոն. ետ-ոտնաձու Ինչպես-ել.

Ricamaménto, *v.* Ricamo.

Ricamāre, *va. broder.* գործել նկարակերտ-ուածքներ Ելլեկեր. ոսկերիչ (ոսկերիչ) Ելլեկել. ուռնելեկել.

Ricamatóre, trice, *s. brodeur, se.* ապձա-գործ. նկարակերտ. ոսկերիչ (ոսկերիչ) Ելլեկող. ուռնելեկող.

Ricamatúra, *sf. v.* Ricamo.

Ricambiāre, *va. récompenser.* Հատուցանել. տալ փոխա, փոխարինս. պատկելիկ Վերա-ճառնելեկ.

Ricámbio, *sm. récompense, f. 2. rechange, m.* փոխարկեր. Հատուցումն. 2. փոխանա-կումի բան. փոխանակ. 3. կրկին լուծայափո-խումի բան. չոր կրկին լուծայափոխումի բան. Հատուցելեր. պատկել. 2. պատկելիկեր. 3. Ելելեր պատը.

Ricamminare, *vn. marcher de nouveau.* մի-անգամ գնալ. չորկել. Ինչպես Ելելեր-ել.

Ricámo, *sm. broderie, f. գործ նկարակերտ-ուածագործութիւն. նկարակերտութիւն. ոսկի Ելել. ոսկերիչ (ոսկերիչ) Ելել. ուռնելեկել.*

Rincancellāre, *va. effacer de nouveau.* գա-ձնալ ջնջել. Ինչպես գրչնել.

Ricangiāre, *va. rendre le change, récompenser.* փոխանակել. Հատուցանել. պատկե-ել. պատկելիկ Վերա-ել.

Ricantāre, *va. rechanter. 2. rétracter.* գա-ձնալ Հռատալել. 2. յետս կոչել. գառաձին բանալ. Ինչպես (Հանել) ստելիկել. 2. պատ-կելիկ պատմելեկ. Եկեվելի պատկանելեկ Ինչ-ուշ-ը. ծուռը պատ-ը.

Ricantazióne, *sf. palinodie, rétractation, f. յետս կոչումն. Հակառակաոսկութիւն ա-ռաջին բանից. պատկանելեկ Ինչ ուշ-ը. Եկեվելի պ. պատկելիկ ծուռը պատ-ը.*

Ricapāre, *va. choisir le meilleur.* ընտրել. գագնատագրեն. Եկեվելի ուշ-ը. պատկե-ը.

Ricapitāre, *va. faire parvenir. 2. recouvrer ses créances. 3. placer, employer.* Հատա-ցանել ի Տեղս. ստացել. առաքել. 2. առ-ձնալ գիտեն. վճարել զատ լուծայափոխ իրեցողի. 3. դնել. գործել. գետնելել. Ելելեր. Եկեվելի Եկեվելիկեր. Հանուկեն Եկե-լուծել. 2. պատ-ելիկ ուշ-ը. պրեմանա-ցուա Ելելեր. 3. Ելելելիկեր.

Ricapito, *sm. adresse, f. débit, m. 2. satisfaction, f.* Նշանակալ տեղեր. ստացա-ձնալ պատ (Ելելեր. գաձնալ). Ելելապիր իրեցողի. 2. Հատուցութիւն. կատարութիւն. Հատելեր. Հանդուցանելեր գնալեր պրոբ. ծուռը Ելելելիկ Հանուկ. գործող Ելելա-պետ-ը. 2. ծուռելիկ Ելել Ելելեր.

Uomo di —, *homme de capacité.* այր Ձար-ատար. Հնարագետ. քաջագործ. գետնելիկ. Հա-ղեցնելիկ գործակիր.

Dar —, *finir, expédier.* 2. *loger.* 3. *placer, marier.* յանել. ի գլուխ Հանել. կատարել. 2. տալ. գառանել. ուժիք իշատանս. 3. առն տալ. Հաստատել. ամուսնացուցանել. պ-ընտրեկ. գալս Ելելեր-ուշ. 2. պատկելիկ գործակ վերա-ել. գետնել գալուկ. 3. Ելելելիկեր-ել. 4. v. Ricapitare.

Ricapitolāre, *va. récapituler, résumer.* եր-կրորդել կարճառաձիւք. մերել. յառաջել. յորդանդակել. Հատուցաձիւք. ելելեր-ել. Հատելեր-ուշ. գետնելեկ.

Ricapitulazióne, *sf. récapitulation, f. հա-ձնալ երկրորդութիւն. կրկնած կարճ ի կարճոյ. պիր գետնելիկ Ելելելիկ ելելեր-ել. Հատելեր-ուշ. Ելելեր-ուշ.*

Ricápo (di), *av. de nouveau, derechef.* վե-ր-ցասին. մի-անգամ. Ելելեր-ը. Ելելելիկեր.

Ricapoficāre, *vn. retomber la tête la première.* գառձնալ գլխիվայր անկանել. Ելելեր ոշ-ը. ուշ-ը Ելելեր.

Ricaprugginare, *va. refaire les jables à un tonneau.* Նորոգել գլխձանակս փայտեայ կա-ռասից. ծուշ-ը Ելելեր ելելեր.

Ricardāre, *va. recarder.* գառձնալ ատե-գրել. գրել. Ելելեր Ելել ելելեր-ը.

Ricaricare, *va. recharger.* գառձնալ գնել բեռնիս ի վերայ. կրկին ձանրացնելեկ. Ելե-ուշ-ը Ելելեր Ելել ելելեր. Ելել ելել Ելել-ելելեր.

Ricarmināre, *va. recarder, carder de nouveau. 2. fig. secouer, remuer.* գառձնալ գգել. 2. յարձել. յուգել. Ելելել. Ելելեր Ելել ելելեր-ել. 2. ուշ-ելելեր. ելելեր-ել.

Ricascāre, *vn. retomber.* գառձնալ անկա-նել. Ելելեր ոշ-ելել.

Ricascáta, *sf. rechute, récidive, f. վե-*

Ricascatezza, *f. ապարեն անկանել (յանա-ձնալ-ելելան). Ելելեր (ելել-ելելել) ոշ-ելել.*

Ricatenāre, *va. remettre à la chaine, enchainer de nouveau.* գառձնալ պրկանել ի շղթայս. Ելելեր գետնելեկ գալուկ-ելելել. գե-գետնելեկ-ել.

Ricattamento, *sm. vengeance, satisfaction, f. վրէժխնդրութիւն. քինահանութիւն. Հա-ատացում. Ելել, ելելել ուշ-ել.*

Ricattāre, *va. racheter. 2. recouvrer.* փրկել. ազատել փրկանաք. ելելել. տալ գրկելական. 2. մի-ատգամ ըստանել. ատա-ձնալ վերստին. (Ելել) ոշելել ուշ-ել. ոշելել Ելել ելելեր-ուշ-ել. 2. Ելելեր ելելեր-ել. Ելել ելելելեր-ել.

Ricattársi, *rp. se venger. առնուլ վրէժ. գ-Հատուցանել. Հանել գրէն վրէժս. Ելել-գետնելեկ. ելելելեր-ուշ-ել.*

Ricátto, *sm. rançon, f. 2. vengeance, satisfaction, f. փրկագին. գներ փրկանելեկան. 2. վրէժխնդրութիւն. Հատուցանելեկ. վրէժ. քինահանելեկ. Ելել գետնելեկ. 2. Ելել. ելելելեր-ել.*

Ricavalcāre, *vn. remonter à cheval.* գառձնալ յերիասարդ Ելելանել. Ելելեր-ուշ գետնելեկ.

Ricavare, *va. retirer, recouvrer. 2. copier. 3. dégager.* գառձնալ Հանել. գտանել. ելելել. 2. Ելելել. առնալ գետնելեկ գ-Հատուցանել. 3. Հանել, Հանել գտանելեկ. Ելելեր ելելեր-ել. Ելել-ելելել. 2. Ելելելեկ-ելել. Ելելեր-ել ուշ-ել. Ելել ելելեր. 3. Ելել-ելելեր ելելեր-ել. ուշ-ելելեր.

Riccáccio, *sm. un richard,* m. ընչաքաղց. Մեծատուն չարժ. ֆեթ ընչեից.

Riccamente, *av. richement. 2. abondamment.* քաս Մեծատնդ օրինակի. չքեղապեհութեամբ. փառաւորապեհութեամբ. պերճապեհութեամբ. 2. առատապես. ընչեից կոպ. ընչեից էլէ. առատ ձեռ էլէ. 2 պոլ պոլ.

Ricchezza, *sf. richesse,* f. Մեծատնդութիւն. ընչաքաղցութիւն. մեծութիւն. 2. չքեղապեհութիւն. փառաւորապեհութիւն. պերճապեհութիւն. 3. առատաձեռնութիւն. ընչեից էլէ. ասլատութիւն. 2. առատ էլէ. 3 պոլպոլութիւն.

Ricciája, *sf. lieu où l'on amasse les châtaignes dans leure gousses, pour les faire mûrir. 2. frisure,* f. boucles de cheveux, f. pl. տեղի կուտելոյ գայգանակ. կուտոյ չայգանակայ. 2. խայտպէր հերոյ. ծիրանեաչէր հերոյ էլէ. ընչեից էլէ. ծոպաւորոյած հերոյ. 2. ոլոր տիրոյթ-ուէրէ. ընչէլէրէ.

Riccio, *sm. couverture de châtaigne,* f. 2. boucle de cheveux, f. 3. faux brillant, fard, m. 4. hérisson, m. փոնոյ չայգանակի. *բռնաձագ. 2. խայտպէր. 3. ուէլոյոդ գաման. գարշապարոյ բանիր. 4. ոդիր. ծիրանեաչէր տիրոյթի ընչէլէ. ծոպաւորոյած. 2. ծիրանի. ընչեից. 3. ֆերոպոխ. ֆլաս. 4. տիրոյթ (ձիերի) խորհելոյ.

— a, *a. frisé, e. crépu, e. 2. qui a les cheveux crepus.* գանգրոյ. խայտպէր. 2. գանգրահեր. ընչեղհերէն. 2. ընչեղհերէն ասլէս.

Ricco, a, *a. riche. 2 fertile, abondant, e. 3. magnifique, pompeux, se. splendide.* Մեծատուն. ընչաէլ. * Տարատ. 2. բերդիատատ. 3. փառատր. չքեղ. պերճ. Մեծապրեպատ. ընչեիէն. հոլտոր. 2. պերճերեսիլէ. հանոլտոր. ոդ. 3. ասլեհանոլէ. ասլոպեհիլէ. փեհոտ.

Riccóne, *sm. un richard,* m. այր ընչաքաղց. Մեծատուն չարժ. ֆեթ ընչեիէն.

Ricércа, *sf.*) recherche, enquête, f.

Ricercamènto, *sm.*) խնդիր. խոյզ. քննութիւն. տրտնա.

Ricercare, *va. e n. rechercher, chercher. 2. demander, questionner. 3. visiter, parcourir. 4. pénétrer, se glisser, s'insinuer. 5. avoir besoin.* խնդրել. խուզել. հետազոտել. յուզել. օրանել. 2. խնդրել. հարցանել. 3. այց առնել. ընծեանալ. շրջիլ. 4. ընդմանրել. ապրդել. մոտնել. 5. կարօտանալ. պէտս ունել. տրտնա. 2. օգտնի. տ-ոլ խնդիր. խոնարհ. 3. ներքեւ վէսլիճի ընել. ներքեւ. 4. էլէրէլ ներքեւ. էլէրէլեաթեր կիրճեր. 5. գործած օլճի. լաշէրլ օլճի.

— *sm. prélude,* m. սիրոյն նուագոյ. գեւլեռիւ.

Ricercata, *sf. recherche,* f. 2. (t. di mus.) *prélude,* m. խնդիր. խոյզ. հետազոտութիւն. 2. սիրոյն նուագոյ. տրտնա. 2. ֆոլոիւ. գեւլեռիւ.

Ricercatamente, *av. exprès, à dessein.* խոյզոյով. կամաւ բակ. հոխոտնէն. են տոխոնէրէրէ.

Ricercatóre, *sm. chercheur,* m) յուզարքնդիր. տրտնչ. տրտնող.

Ricerchiare, *va. reinsertre des cerceaux. գաթկալ. գնել. տրնանալ. ընծեանալ. ընծեալ ընէրեալէրէ. ենէլ ընէրեալ գործ.*

Ricérco, a, *a. recherché, e. խնդրեալ. տրտնչեալ. հոլնալ.*

Ricérnere, *va. bluter de nouveau. 2. fig. parler plus clair, éclaircir. գաթկալ. մաղել. խաղալել. 2. նոր յայտնապէս ասանել. ընծեալ էլէրէլ. 2. տոհ տալէ ոեզլէրէրէ. հանոլ տալէ.*

Ricesellare, *va. ciseler de nouveau. միւս անգամ գրաչել. քանդակել. ընծեալ տրտնչոյ չլոճ էլէրէլ.*

Ricessáre, *vn. s'arrêter. կանել. գադարել. գործոճ. ֆերոպոխ լինել.*

Ricétta, *sf. recette,* f. *ղրամեան, կանան, գիր գեզոյ. * նուսխոյ. ձեռիճ ընծեալոյ. ընէրեալ.*

Ricettácolo, *sm. retraite,* f. *réceptacle, repaire, asile,* m. *անսէմ. վայր. ժողովեաց. օթեւան. կայանոց. ապատաման. * քնդունարան. ընծ ընծեալ ենէ. պէրէրիճի ենէրէ. ծիպլերիճ-ոճ. ոճոճ.*

Ricettamènto, *sm. réception,* f. *ընդունելութիւն. գործոճ.* լինի. 2. v. Recettacolo.

Ricettáre, *va. accueillir, loger. ընդունել. ժողովել. ասպիրական լինել. գործոճ.* լինի. ենէլ ընէրեալ ասլէ. ենէր. ֆոտի վէսլէրէ.

— *vn. faire une ordonnance de médecin. սալ գրասեր գեզոյ. գրել. կարգել գրասեռանան գեզոյ. ընէրեալ. ենէ ընէրեալ ենէլ տաճ.*

Ricettársi, *vp. se réfugier. ապատնել. ընչեիճոճ.*

Ricettário, *sm. livre de recettes,* m. *մանուան կանոնացի գեզոյ. * նուսխոյատան. ընէրեալ. ենէ ընէրեալ տեհոպէ.*

Ricettatóre, *sm. celui qui reçoit, qui loge. ասպիրական. վանասու. ենէլ ընդունելոյ ենէն. ենէրեալ. գործոճ.*

Ricétto, *sm. retraite,* f. *asile,* m. *օթեւան. ապատնէ. ապատան. անզի ասիրանէ ան. ոեզլեռոճոճ ենէ.*

— a, *a. reçu, e. ընդալեալ. ընդունելոյ ոլոճ. տաճ.*

Ricévere, *va. recevoir, accepter. 2. accueillir. ընդունել. յանձն առնալ. 2. ժողովել. ասպիրական լինել. ոլոճ. ընդունելոյ լինել. 2. խոնարհի ոլոճ. գործոճ էլէրէլ.*

Ricevimènto, *sm. reception,* f. *2. accueil,* m. *ընդունելութիւն. 2. ասպիրականութիւն. ոլոճ. ընդունելոյ էլէ. 2. գործոճ էլէրէլ. վէսլէհանոլէրէ.*

Ricevitóre, *sm. receveur,* m. *ընդունիչ. ընդունող. 2. չարկապահնդի. ոլոճ. ընդունելոյ. 2. ենէր ոեզլէրէրէ.*

Ricevúta, *sf. un reçu,* m. 2. *accueil,* m. *մատչան, ծուլի. յայտարարութիւն, գիր ընդունելութեան. * ընկալագիր. 2. ընդունելութիւն. ասպիրականութիւն. գործոճ. էլէ. էտ ընէրեալէրէ. խոլոճ ընէրեալոճ. 2. ընդունելոյ լինի. վէսլէհանոլէրէ. խոնարհոլէրէ.*

Ricezióne, *sf. réception,* f. *ընդունելութիւն. ոլոճ. ընդունելոյ լինի.*

Richiamáre, *va. rappeler.* պարէն, յետս կոչել. դարձուցանել. Ի բեր տալ. ետեւս տանիլ.

Richiamársi, *vp. réclamer contre, se plaindre. 2. appeler, assigner en justice.* քանդակել. պատնիլ. 2. բողոքել. ետեւդարձ առնիլ. կոչել ի դատաստան. ձերբեր, չետեւս իջնել. 2. տանիլ. հանդիպիլ տալերի.

Richiamáta, *sf. rappel,* m. պարէն, յետս կոչելը. Ի բեր տալերա.

Richiamatóre, trice, *s. qui rappelle. 2. qui détourne du bien.* յետս կոչող. 2. մոլորեցուցիչ. Հրապուրիչ. Ի բեր տալերիչ. 2. տարերիչ. տանող հանդիպող.

Richiámo, *sm. rappel,* m. 2. *fig. appeau,* m. 3. *plainte,* f. 4. *réclamation,* f. պարէն, յետս կոչումն. դարձուցանելն. 2. Հրապուրք. խաղ. կոչելն (զթռչուն). 3. պատնէշ. 4. բողոք. դատաքաղաքնիւթ. կոչումն ի դատաստան. Ի բեր տալերա. ձերբեր. 2. Ի բեր Ելք. 3. Ի բեր. ձերբեռս. Ի բեր տալերի. 4. տալ. հանդիպելի տալերա.

Richiedére, *va. redemander. 2. requérir, implorer. 3. interroger, questionner. 4. demander raison, compte. 5. mander, faire appeler. 6. citer, appeler en justice, assigner. 7. rechercher, desirer. 8. labourer à fond.* յետս խնդրել. պահանջել. 2. Հայցել. խնդրել. 3. Հարցանել. Հարց և խնդիր առնել. 4. պահանջել Տանտր. իրաւունս. 5 առաքել. տալ կոչել. կոչել. Հայհոյանս լինել. 6. կոչել ի դատաստան. դատաստանի լինել. Ելանոյ առնել. 7. ջանկալ. փափաքել. գնալ լինել. 8. Ձերկիր փորել խրազգալի. Ի բեր. Ի բեր Ելք. Ետեւ Ելք. 2. պահանջ Ի բեր. 3. տրհմ. ոխս Ելք. 4. Ձեռս Ելք. Ետեւ Ելք. 5. լաբերտ. ասելի Ելք. Ելերկիր. 6. ասելս լաբերտ. Լեռնս Ելք. 7. տրհմ. Լեռնս. ասելս ոխսի. Հավնս պահանջ. 8. պետիկն Լեռնի ոխսի. ջոկնի. — *vn. être nécessaire, convenable.* Հարկ, պիտոյ լինել. Ետեւ. Ճոխ ունել.

Richiedimento, *sm. demande,* f. խնդիր. Հարցասած. Ելքեր. ոխս. Ետեւ.

Richiésta, *sf. requête,* f. 2. *assignation,* f. 3. *interrogation,* f. խնդիր խնդրասած. պահանջանք. 2. Ի կոչելն առնել. դատաքաղաքնիւթ. 3. Հարցասած. Հարցանել. Ելքեր. Ետեւ. 2. ասելս. 3. ոխս.

Richiésto, a, *a. requis, e. 2. appelé au conseil.* խնդրեալ. Հայցեալ. 2. կոչեալ. գաւմարեալ ի խորհուրդ. պատնէշ. ոխս պատնեալ. 2. Ձեռնհաս ետեւ Ելք.

Richinársi, *vp. s'incliner, baisser la tête, s'humilier.* խոնարհիլ. գլուխ. ծռանիլ. ետեւ Ելք. Ելերկիր. Ելերկի լինել.

Richiúdere, *va. fermer. 2. refermer.* Դռնով. փականալ. փակել. 2. բժշկել. կեղ կծիս Ելերկիր. 2. Ելերկիր պետելի. պետիկելիներ. Ելերկիմ լինել.

Richiudérsi, *vp. se recueillir.* ամրանալ. զերծանել. ապահրել. ղեզմանել. Ելերկիր.

Richiudimento, *sm. action de fermer,* f. փակելը. Ելերկելը.

Richlúso, a, *a. renfermé, e.* փակեալ. Ելերկեալ.

Richiusúra, *sf. petit enclos, m. petite enceinte, f.* պզտիկզգայ. ջանկ փոքրիկ. Ելերկելը պետ Ելք.

Ricidére, *va. couper, diviser. 2. traverser.* Ջնտանել. կտրել. բաժանել. 2. Ջատանել. անցանել. գետ ընդ կարճ Ջատապարհ. Ելերկեր Ելերկելը պետելի. 2. (տալը) Ելերկ պետելի Ելք. Ելերկելը.

Ricidimento, *sm. incision, coupure,* f. *resiure.*

Riciditura, *sf. Tranchement,* m. Ջատանելի. բաժանելն. կտրելն. Ելերկելը. պետելի.

Ricignere, *va. entourer, environner.* չորբ պատել. փակել չորբանակի. Ելերկելիներ. պետելի Ելերկելիս ոչ Ելք.

Ricimentare, *va. remettre à l'épreuve.* Ջնտանալ փորձել. Ելեւ նոր փորձ փորձել. ոչ ոտնի Ելերկելի լինել.

Ricinto, *sm. enceinte,* f. *enclos, circuit,* m. 2. *pourtour,* m. 3. *corniche,* f. պրակ. պրակագգ. պռնոց. 2. չրջանակ պատապատ. 3. չրջանակ պատ. Ելեւ. պետելի Ելերկ Ելերկելներ. 2. Ելեւ Ելերկ. 3. Ելերկ Ելերկելներ. — a, *a. environné, e.* պատեալ. փակեալ չորբանակատ. պետելի Ելերկ Ելերկելներ. Ելերկելներ.

Ricioncáre, *va. reboire.* պռնեալ. ըմպել. խմելով կծիս. Ելերկելը. Ելեւ ևս (լորդ) Ելերկ.

Ricircoláre, *vn. rôder, tournoyer. 2. retourner, revenir.* Ելանապել. չրջել. յաձել. 2. դառնալ. պտտիլ. 2. պետելի.

Ricircolazióne, *sf. nouvelle circulation,* f. Նորդ. կրկին չրջան. Ելերկելը պետելիս. պետելելու

Ricisa, *sf. coupure,* f. *retranchement,* m. 2. *trajet,* m. Ջնտանելի. կտրուածք. չապատելիս Ջանատատելիսն. 2. կարճագ Ջանապարհ. անցք. պետ. Ելերկ. 2. Ելեւ. պետ Ելք.

A, alla —, *(aller) par le plus court chemin. 2. à tort et à travers. 3. sans interruption.* ընդ կարճագ Ջանապարհ. 2. անխորհ. չապատաց. 3. անդադար. անդուլ. ըն պետելն Ելերկ. 2. ասլը Ելեւ Ելերկելներ. 3. պռոշտ.

Ricisamente, *av. tout net, d'un seul coup. 2. précisement.* քաջ. անվրէպ. պռաց. Ջնանդամանդ. 2. Ջշդիւ. Ջշդիս. Ջատապատաս. պետելելիսն. պետելեն. 2. Ելերկելով. Հաբառոս. 3. ի. Alla ricisa.

Riciso, a, *a. coupé, e. 2. usé, e. 3. prompt, e.* Ջնտատ. անվտակ. բիզակ. 2. մաշեալ. Ջնտած. պատատատ. 3. կտրճ. պռաց. չյտ պետելիս. ասլըսէ. 2. ասլելս. Ելերկ. Ելերկելս. 3. ասլելի. ասլելս. Ելեւ.

Ricogliere, *va. recueillir, retirer. 2. accueillir, loger. 3. recueillir les voix. 4. recouvrer, recevoir. 5 récoller, recueillir. 6. rassembler. 7. remarquer, observer, résumer. 8. dégager.* ջոգել. բառնալ. առնուլ. ձերբերել. 2. առաջնական լինել. ժողովել ի տուն. 3. ժողովել զձայնս ձայիցն. 4. ընդունայ ընդառնել. ըմբռնել. գտանել. առանալ. 5. ջոգել. կծիկ. Ջնտել. Ջատապել. 6. ամփոփել. կուտել. ժողովել. գու-

մարել. 7. լոմանգակել, մուսք. մյուս գնել, առնել. ի մյուս. Համաս լինել. 8. մրգիկ, ի մանկ գնալ. Խեղճ ուշե, խելագարել. 9. գնացիր գնալով. Խելոք ուշե. 10. գնացիր գնալով. Խելոք ուշե. 11. գնացիր գնալով. Խելոք ուշե. 12. գնացիր գնալով. Խելոք ուշե. 13. գնացիր գնալով. Խելոք ուշե. 14. գնացիր գնալով. Խելոք ուշե. 15. գնացիր գնալով. Խելոք ուշե. 16. գնացիր գնալով. Խելոք ուշե. 17. գնացիր գնալով. Խելոք ուշե. 18. գնացիր գնալով. Խելոք ուշե. 19. գնացիր գնալով. Խելոք ուշե. 20. գնացիր գնալով. Խելոք ուշե. 21. գնացիր գնալով. Խելոք ուշե. 22. գնացիր գնալով. Խելոք ուշե. 23. գնացիր գնալով. Խելոք ուշե. 24. գնացիր գնալով. Խելոք ուշե. 25. գնացիր գնալով. Խելոք ուշե. 26. գնացիր գնալով. Խելոք ուշե. 27. գնացիր գնալով. Խելոք ուշե. 28. գնացիր գնալով. Խելոք ուշե. 29. գնացիր գնալով. Խելոք ուշե. 30. գնացիր գնալով. Խելոք ուշե. 31. գնացիր գնալով. Խելոք ուշե. 32. գնացիր գնալով. Խելոք ուշե. 33. գնացիր գնալով. Խելոք ուշե. 34. գնացիր գնալով. Խելոք ուշե. 35. գնացիր գնալով. Խելոք ուշե. 36. գնացիր գնալով. Խելոք ուշե. 37. գնացիր գնալով. Խելոք ուշե. 38. գնացիր գնալով. Խելոք ուշե. 39. գնացիր գնալով. Խելոք ուշե. 40. գնացիր գնալով. Խելոք ուշե. 41. գնացիր գնալով. Խելոք ուշե. 42. գնացիր գնալով. Խելոք ուշե. 43. գնացիր գնալով. Խելոք ուշե. 44. գնացիր գնալով. Խելոք ուշե. 45. գնացիր գնալով. Խելոք ուշե. 46. գնացիր գնալով. Խելոք ուշե. 47. գնացիր գնալով. Խելոք ուշե. 48. գնացիր գնալով. Խելոք ուշե. 49. գնացիր գնալով. Խելոք ուշե. 50. գնացիր գնալով. Խելոք ուշե. 51. գնացիր գնալով. Խելոք ուշե. 52. գնացիր գնալով. Խելոք ուշե. 53. գնացիր գնալով. Խելոք ուշե. 54. գնացիր գնալով. Խելոք ուշե. 55. գնացիր գնալով. Խելոք ուշե. 56. գնացիր գնալով. Խելոք ուշե. 57. գնացիր գնալով. Խելոք ուշե. 58. գնացիր գնալով. Խելոք ուշե. 59. գնացիր գնալով. Խելոք ուշե. 60. գնացիր գնալով. Խելոք ուշե. 61. գնացիր գնալով. Խելոք ուշե. 62. գնացիր գնալով. Խելոք ուշե. 63. գնացիր գնալով. Խելոք ուշե. 64. գնացիր գնալով. Խելոք ուշե. 65. գնացիր գնալով. Խելոք ուշե. 66. գնացիր գնալով. Խելոք ուշե. 67. գնացիր գնալով. Խելոք ուշե. 68. գնացիր գնալով. Խելոք ուշե. 69. գնացիր գնալով. Խելոք ուշե. 70. գնացիր գնալով. Խելոք ուշե. 71. գնացիր գնալով. Խելոք ուշե. 72. գնացիր գնալով. Խելոք ուշե. 73. գնացիր գնալով. Խելոք ուշե. 74. գնացիր գնալով. Խելոք ուշե. 75. գնացիր գնալով. Խելոք ուշե. 76. գնացիր գնալով. Խելոք ուշե. 77. գնացիր գնալով. Խելոք ուշե. 78. գնացիր գնալով. Խելոք ուշե. 79. գնացիր գնալով. Խելոք ուշե. 80. գնացիր գնալով. Խելոք ուշե. 81. գնացիր գնալով. Խելոք ուշե. 82. գնացիր գնալով. Խելոք ուշե. 83. գնացիր գնալով. Խելոք ուշե. 84. գնացիր գնալով. Խելոք ուշե. 85. գնացիր գնալով. Խելոք ուշե. 86. գնացիր գնալով. Խելոք ուշե. 87. գնացիր գնալով. Խելոք ուշե. 88. գնացիր գնալով. Խելոք ուշե. 89. գնացիր գնալով. Խելոք ուշե. 90. գնացիր գնալով. Խելոք ուշե. 91. գնացիր գնալով. Խելոք ուշե. 92. գնացիր գնալով. Խելոք ուշե. 93. գնացիր գնալով. Խելոք ուշե. 94. գնացիր գնալով. Խելոք ուշե. 95. գնացիր գնալով. Խելոք ուշե. 96. գնացիր գնալով. Խելոք ուշե. 97. գնացիր գնալով. Խելոք ուշե. 98. գնացիր գնալով. Խելոք ուշե. 99. գնացիր գնալով. Խելոք ուշե. 100. գնացիր գնալով. Խելոք ուշե.

Ricogliersi, *vp.* se retirer, se réfugier. 2. se recueillir. 3. se délivrer, se débarrasser. ամմանալ. անկանել. ապահրել. 2. ամփոփել. ժողովել գմուռս. 3. ի մանկ գանձն գերծանել. ի Տղոց. ի տանի. Լեռնցիք. ազ. 2. ֆիզիկին սեռնցիք. 3. ի տանի. Ի տանի. ազ. 4. ի տանի. Ի տանի. ազ. 5. ի տանի. Ի տանի. ազ. 6. ի տանի. Ի տանի. ազ. 7. ի տանի. Ի տանի. ազ. 8. ի տանի. Ի տանի. ազ. 9. ի տանի. Ի տանի. ազ. 10. ի տանի. Ի տանի. ազ. 11. ի տանի. Ի տանի. ազ. 12. ի տանի. Ի տանի. ազ. 13. ի տանի. Ի տանի. ազ. 14. ի տանի. Ի տանի. ազ. 15. ի տանի. Ի տանի. ազ. 16. ի տանի. Ի տանի. ազ. 17. ի տանի. Ի տանի. ազ. 18. ի տանի. Ի տանի. ազ. 19. ի տանի. Ի տանի. ազ. 20. ի տանի. Ի տանի. ազ. 21. ի տանի. Ի տանի. ազ. 22. ի տանի. Ի տանի. ազ. 23. ի տանի. Ի տանի. ազ. 24. ի տանի. Ի տանի. ազ. 25. ի տանի. Ի տանի. ազ. 26. ի տանի. Ի տանի. ազ. 27. ի տանի. Ի տանի. ազ. 28. ի տանի. Ի տանի. ազ. 29. ի տանի. Ի տանի. ազ. 30. ի տանի. Ի տանի. ազ. 31. ի տանի. Ի տանի. ազ. 32. ի տանի. Ի տանի. ազ. 33. ի տանի. Ի տանի. ազ. 34. ի տանի. Ի տանի. ազ. 35. ի տանի. Ի տանի. ազ. 36. ի տանի. Ի տանի. ազ. 37. ի տանի. Ի տանի. ազ. 38. ի տանի. Ի տանի. ազ. 39. ի տանի. Ի տանի. ազ. 40. ի տանի. Ի տանի. ազ. 41. ի տանի. Ի տանի. ազ. 42. ի տանի. Ի տանի. ազ. 43. ի տանի. Ի տանի. ազ. 44. ի տանի. Ի տանի. ազ. 45. ի տանի. Ի տանի. ազ. 46. ի տանի. Ի տանի. ազ. 47. ի տանի. Ի տանի. ազ. 48. ի տանի. Ի տանի. ազ. 49. ի տանի. Ի տանի. ազ. 50. ի տանի. Ի տանի. ազ. 51. ի տանի. Ի տանի. ազ. 52. ի տանի. Ի տանի. ազ. 53. ի տանի. Ի տանի. ազ. 54. ի տանի. Ի տանի. ազ. 55. ի տանի. Ի տանի. ազ. 56. ի տանի. Ի տանի. ազ. 57. ի տանի. Ի տանի. ազ. 58. ի տանի. Ի տանի. ազ. 59. ի տանի. Ի տանի. ազ. 60. ի տանի. Ի տանի. ազ. 61. ի տանի. Ի տանի. ազ. 62. ի տանի. Ի տանի. ազ. 63. ի տանի. Ի տանի. ազ. 64. ի տանի. Ի տանի. ազ. 65. ի տանի. Ի տանի. ազ. 66. ի տանի. Ի տանի. ազ. 67. ի տանի. Ի տանի. ազ. 68. ի տանի. Ի տանի. ազ. 69. ի տանի. Ի տանի. ազ. 70. ի տանի. Ի տանի. ազ. 71. ի տանի. Ի տանի. ազ. 72. ի տանի. Ի տանի. ազ. 73. ի տանի. Ի տանի. ազ. 74. ի տանի. Ի տանի. ազ. 75. ի տանի. Ի տանի. ազ. 76. ի տանի. Ի տանի. ազ. 77. ի տանի. Ի տանի. ազ. 78. ի տանի. Ի տանի. ազ. 79. ի տանի. Ի տանի. ազ. 80. ի տանի. Ի տանի. ազ. 81. ի տանի. Ի տանի. ազ. 82. ի տանի. Ի տանի. ազ. 83. ի տանի. Ի տանի. ազ. 84. ի տանի. Ի տանի. ազ. 85. ի տանի. Ի տանի. ազ. 86. ի տանի. Ի տանի. ազ. 87. ի տանի. Ի տանի. ազ. 88. ի տանի. Ի տանի. ազ. 89. ի տանի. Ի տանի. ազ. 90. ի տանի. Ի տանի. ազ. 91. ի տանի. Ի տանի. ազ. 92. ի տանի. Ի տանի. ազ. 93. ի տանի. Ի տանի. ազ. 94. ի տանի. Ի տանի. ազ. 95. ի տանի. Ի տանի. ազ. 96. ի տանի. Ի տանի. ազ. 97. ի տանի. Ի տանի. ազ. 98. ի տանի. Ի տանի. ազ. 99. ի տանի. Ի տանի. ազ. 100. ի տանի. Ի տանի. ազ.

Ricogliménto, *sm.* action de recueillir, *f.* 2. amas, *m.* ժողովելը. 2. ժողով. սեռնցիքը. 2. ազնիվներ. Եղբայր.

— di cuore, recueillement d'esprit, *m.* ամփոփելը զմտաս. ֆիզիկին սեռնցիքը.

Ricoglitore, *sm.* celui qui recueille, *m.* 2. compilateur, *m.* 3. exacteur, *m.* ժողովիչ. քաղիչ. 2. քանգարագ. 3. Տարիական. սեռնցիքին. 2. Բնեկնի գնի Խոն. 3. Խոյնեցին. սեռնցիքին.

Ricoglitrice, *sf.* qui recueille, *f.* 2. sage-femme, *f.* ժողովիչ. 2. Մեռելոյ. մանկապարի. սեռնցիքին. 2. Խոն.

Ricognizione, *sf.* reconnaissance, *f.* 3. revérance, *f.* ճանաչումներ. ճանաչումներ. 2. վկայիչ. ճանաչումներ. 3. Տարի. Տաս. ամսականոց. Խոնարհ. պնչի. ուշնաչքի. 2. Խոնարհ. Հաքե. 3. Վերին. Խրոս. փոլ տեղ.

Ricognóscere, } *v.* Riconoscere, ecc.
Ricognoscimento, }

Ricolare, *va.* filtrer une seconde fois. միանգամայ մրել. գաղձով պարզել, ջամբել. Բնեկոր պնչին. ոնանչերան ներկերան.

Ricollegarsi, *vp.* se liguer encore. միանգամայ գաղձանալ լինել. Բնեկոր պնչիսչին.

Ricollicarsi, *v.* Ricorcarsi.

Ricollocare, va. replacer. գաղձով Տանապատել, գնանգնել. Բնեկոր ներչնչերան.

Ricolmare, va. combler, remplir. լնուլ. ի առնել. ոզսոտրան.

Ricólmo, a, a. rempli, e. լցեալ. գեղան. ոզսո. ոզսո. Խոչան.

Ricoloràre, *va.* remettre de la couleur. գաղ.

Ricolorire, *va.* ներկանել. Բնեկոր ոզսոՏան.

Ricólta, *sf.* récolte, *f.* 2. temps de la récolte, *m.* 3. retraite, *f.* Տունեք. կոմեք. առնմանալը. արգելոք. ժողով պատգ. 2. ժամանակ Տունց. 3. յետս կոյսին. գող կոչելոյ. պնչին. սեռնցիքին գնչելեր. Տոմ. ոոոսրան. 2. պնչին ներչնչ. 3. սեռնցիքն լոգերան.

Sonare a —, battre le rappel, sonner la retraite, rappeler ի Ձայն գողոյ յետս կոչել գզորն. սեռնցիքն լոգերան. լոգեր.

Ricólto, *sm.* moisson, *f.* Տունեք. պնչին. ոզսոտրան. գող ոզսոտրան.

Ricombáttere, *va.* combattre de nouveau. 2. résister. միանգամայ մարտնչել. 2. կալ հակառակ. Բնեկոր գնչե ներչե. 2. գոլոր գնչեր.

Ricominciamento, *sm.* renouvellement, *m.* reprise, *f.* միանգամայ պատահ. Նորոգ սկիզբն. Բնեկոր գոլոր.

Ricominciáre, *va.* recommencer. միանգամայ սկիզբն առնել. Բնեկոր գոլոր.

Ricommettere, *va.* commettre de nouveau. 2. remettre. միանգամայ գործել. կատարել (գործո). 2. միանգամայ ապ. ճանապարհ առնել. Բնեկոր ներչե. Խլեներ. 2. Բնեկոր ներչե. Տոմ. Խոն.

Ricomparire, *vn.* reparaître. միանգամայ երևել. յայտնել. Բնեկոր ներչնչերան.

Ricompensa, *sf.* } récompense, recon-
Ricompensamento, *sm.* } naissance, *f.* 2. punition, *f.* Տաս.գումն վարձ. արիսաւոր. փոխարէնք. 2. վրէժ. պատիժ. Խոնարհ. ոզսոտրան. 2. Խոն. Տոմ. 3. Խոն. Տոմ. ոզսոտրան. 4. Խոն. Տոմ. ոզսոտրան. 5. Խոն. Տոմ. ոզսոտրան. 6. Խոն. Տոմ. ոզսոտրան. 7. Խոն. Տոմ. ոզսոտրան. 8. Խոն. Տոմ. ոզսոտրան. 9. Խոն. Տոմ. ոզսոտրան. 10. Խոն. Տոմ. ոզսոտրան. 11. Խոն. Տոմ. ոզսոտրան. 12. Խոն. Տոմ. ոզսոտրան. 13. Խոն. Տոմ. ոզսոտրան. 14. Խոն. Տոմ. ոզսոտրան. 15. Խոն. Տոմ. ոզսոտրան. 16. Խոն. Տոմ. ոզսոտրան. 17. Խոն. Տոմ. ոզսոտրան. 18. Խոն. Տոմ. ոզսոտրան. 19. Խոն. Տոմ. ոզսոտրան. 20. Խոն. Տոմ. ոզսոտրան. 21. Խոն. Տոմ. ոզսոտրան. 22. Խոն. Տոմ. ոզսոտրան. 23. Խոն. Տոմ. ոզսոտրան. 24. Խոն. Տոմ. ոզսոտրան. 25. Խոն. Տոմ. ոզսոտրան. 26. Խոն. Տոմ. ոզսոտրան. 27. Խոն. Տոմ. ոզսոտրան. 28. Խոն. Տոմ. ոզսոտրան. 29. Խոն. Տոմ. ոզսոտրան. 30. Խոն. Տոմ. ոզսոտրան. 31. Խոն. Տոմ. ոզսոտրան. 32. Խոն. Տոմ. ոզսոտրան. 33. Խոն. Տոմ. ոզսոտրան. 34. Խոն. Տոմ. ոզսոտրան. 35. Խոն. Տոմ. ոզսոտրան. 36. Խոն. Տոմ. ոզսոտրան. 37. Խոն. Տոմ. ոզսոտրան. 38. Խոն. Տոմ. ոզսոտրան. 39. Խոն. Տոմ. ոզսոտրան. 40. Խոն. Տոմ. ոզսոտրան. 41. Խոն. Տոմ. ոզսոտրան. 42. Խոն. Տոմ. ոզսոտրան. 43. Խոն. Տոմ. ոզսոտրան. 44. Խոն. Տոմ. ոզսոտրան. 45. Խոն. Տոմ. ոզսոտրան. 46. Խոն. Տոմ. ոզսոտրան. 47. Խոն. Տոմ. ոզսոտրան. 48. Խոն. Տոմ. ոզսոտրան. 49. Խոն. Տոմ. ոզսոտրան. 50. Խոն. Տոմ. ոզսոտրան. 51. Խոն. Տոմ. ոզսոտրան. 52. Խոն. Տոմ. ոզսոտրան. 53. Խոն. Տոմ. ոզսոտրան. 54. Խոն. Տոմ. ոզսոտրան. 55. Խոն. Տոմ. ոզսոտրան. 56. Խոն. Տոմ. ոզսոտրան. 57. Խոն. Տոմ. ոզսոտրան. 58. Խոն. Տոմ. ոզսոտրան. 59. Խոն. Տոմ. ոզսոտրան. 60. Խոն. Տոմ. ոզսոտրան. 61. Խոն. Տոմ. ոզսոտրան. 62. Խոն. Տոմ. ոզսոտրան. 63. Խոն. Տոմ. ոզսոտրան. 64. Խոն. Տոմ. ոզսոտրան. 65. Խոն. Տոմ. ոզսոտրան. 66. Խոն. Տոմ. ոզսոտրան. 67. Խոն. Տոմ. ոզսոտրան. 68. Խոն. Տոմ. ոզսոտրան. 69. Խոն. Տոմ. ոզսոտրան. 70. Խոն. Տոմ. ոզսոտրան. 71. Խոն. Տոմ. ոզսոտրան. 72. Խոն. Տոմ. ոզսոտրան. 73. Խոն. Տոմ. ոզսոտրան. 74. Խոն. Տոմ. ոզսոտրան. 75. Խոն. Տոմ. ոզսոտրան. 76. Խոն. Տոմ. ոզսոտրան. 77. Խոն. Տոմ. ոզսոտրան. 78. Խոն. Տոմ. ոզսոտրան. 79. Խոն. Տոմ. ոզսոտրան. 80. Խոն. Տոմ. ոզսոտրան. 81. Խոն. Տոմ. ոզսոտրան. 82. Խոն. Տոմ. ոզսոտրան. 83. Խոն. Տոմ. ոզսոտրան. 84. Խոն. Տոմ. ոզսոտրան. 85. Խոն. Տոմ. ոզսոտրան. 86. Խոն. Տոմ. ոզսոտրան. 87. Խոն. Տոմ. ոզսոտրան. 88. Խոն. Տոմ. ոզսոտրան. 89. Խոն. Տոմ. ոզսոտրան. 90. Խոն. Տոմ. ոզսոտրան. 91. Խոն. Տոմ. ոզսոտրան. 92. Խոն. Տոմ. ոզսոտրան. 93. Խոն. Տոմ. ոզսոտրան. 94. Խոն. Տոմ. ոզսոտրան. 95. Խոն. Տոմ. ոզսոտրան. 96. Խոն. Տոմ. ոզսոտրան. 97. Խոն. Տոմ. ոզսոտրան. 98. Խոն. Տոմ. ոզսոտրան. 99. Խոն. Տոմ. ոզսոտրան. 100. Խոն. Տոմ. ոզսոտրան.

Ricompiménto, *sm.* compensation, récompense, f. supplément, m. Տաս.գումն. լրացնել. պնչին. ներչնչերան ոզսոտրան. Խոնարհ.

Ricompórre, va. recomposer. 2. rejoindre. 3. modérer, regler. միանգամայ յարդարել. կազմել. 2. վերստին յոգել. 3. չափ, Տաս գնել. ցանձրացնել. ՆաՏանչել. Բնեկոր պնչին. Խոն. 2. Բնեկոր պնչիսչին. 3. գնալ Խոն. փնչելչնչին. Խոն.

Ricompra, ecc. *v.* Ricompera, ecc.

Ricomunica, *sf.* reconciliation, f. արձակումն ի Նզովից. Տաղաւոյթիւն. միանգամայ Տաղարդութիւն. աջերջանոյս Լեռնչե. գոլոր.

Ricomunicare, va. réconcilier. արձակել ի Նզովից. Տաղաւորացնանել. միանգամայ ի Տաղարդութիւն ընդունել. Խոնարհ Խոն. աջերջանոյս Լեռնչե.

Riconcentraménto, *sm.* concentration, f.

ժողովելէն, միաբերելէն ի կենդրոնի· Հերձեալ պերճութ։

Riconcentrare, *va. concentrer. ժողովել, միաբել ի կենդրոնի· Հերձեալ ցՀոգի խիտ, պերճութիւնս։*

Riconcentrársi, *vp. rentrer en soi-même. 2. se concentrer. զանձնէ պատագիլ· քինել զանձն։ 2. ի մի ժայր գումարել· գալ համակել ի կենդրոնի· տեսական ներհնին, խորհրդական։ 2. Հերձեալ· պէր երերաց ծոի ունել։*

Riconcepire, *va. concevoir de nouveau. միամսեայ յղանալ· Նեղութ հասկնալ ունել։*

Riconciare, *va. réconcilier, raccommoder. 2. rétablir, réparer. 3. assaisonner de la viande. Հաշտեցուցանել, կարգել· յարգաբել։ 2. Նորոգել· զարմանել։ 3. Համեմել· արկանել Համեմատս։ Դարըն ընտանի· տեսական։ Ընդոյս ծռոմ։ Ջոխ– նելովհետև Համեմ եղեալ։ Նոյնպէս։ 3. Համեմ Նեղութեան եղեալ։*

Riconciliagione, *sf.* } *v.* **Riconciliazione.**
Riconciliamento, *sm.* }

Riconciliare, *va. réconcilier, raccommoder. 2. absoudre, réconcilier. Հաշտեցուցանել· Համեմել և խոտոռութիւն։ միաբանել։ 2. արձակել· ազատել։ Դարըն ընտանի· տեսական։ 2. Նեղութեան եղեալ։ Նոյնպէս Ջոխ– նելովհետև։ 3. v. Riconciliarsi.*

Riconciliársi, *vp. se reconcilier. Հաշտել· միաբանել։ 2. խոտոռած լինել (զնեղելի մեզս)· Դարըն ընտանի· տեսական։ 2. Ընդնէն ներհնին ընդոյս Նեղութ։*

Riconciliatore, *sm. reconciliateur*, m. *Հաշտարար· Հաշտեցուցիչ· Դարըն ընտանի· տեսական։*

Riconciliazione, *sf. réconciliation*, f. *raccommodement*, m. *Հաշտութիւն· միաբանութիւն· Դարըն ընտանի· տեսական։*

Ricoincimare, *va. fumer de nouveau. միամսեայ ածր արկանել· Նեղութ ջերձելոյս ընդոյս ծռոմ։*

Ricóncio, *a. a. apprêté, assaisonné, e. յարգաբեալ· Համեղութիւնս· Համեմեալ· ոչ ընտանի· Նեղութեամբ (Դառն)։*

Ricondannáre, *va. condamner de nouveau. միամսեայ պարտապէս առնել· զարձեալ դատապարտել· Նեղութ ոչընդունի տեսական· ջնել Նոյնէն։*

Ricondensáre, *va. condenser, épaissir, coaguler. խտանալացուցանել· խտացուցանել· ջոխելովհետև· ոչընդունի· Նեղութ Նոյնէն։*

Ricondire, *va. assaisonner de nouveau. զարձեալ Համեմել· միամսեայ Համեղութիւն, Համեմ Նեղութ Նոյնէն։*

Ricondito, *v.* **Recondito.**

Ricondótta, *sf nouvelle conduite*, f. *վերադարձ առնէն· Նեղութ ներհնէն։*

Riconducere, *va. remener. 2. réduire. 3.*

Ricondurre, *trenouveler un bail. 4. reprendre à sa solde, enrôler de nouveau. զարձեալ առնել· պարձն Հաստատել։ 2. չորեալ զդրամեայն (ի զօրի)· 3. զարձեալ ի վարձս ունել։ 4. զարձեալ զզօրագրավ լինել։ միամսեայ վարձել զզոր։ Նեղութ ներհ ներհնէս։ 2. (Նեղելոյս) ներհնէս, տեսնելոյս–*

ցել։ 3. Նեղութ տեղոյս Նոյնէն։ 4. ներհնէն տանել Նեղելոյն, Նոյնէն։

Riconduzione, *sf. nouveau bail*, m. *միամսեայ վարձելն· զարձեալ առնելն ի վարձու· ներհնէն տեղոյս Նոյնէս։*

Riconferma, *sf. nouvelle assurance, confirmation, f. նոր, կրկին հաստատութիւն· յայտնդիպելիութ· ներհնէն Նոյնէն տեղոյս ներհնելոյ։*

Riconfermáre, *va. confirmer, assurer, ratifier. միամսեայ հաստատել, զնդել։ հաստատել, վաւերական առնել։ Նեղութ ներհնէն, տեսնելոյ, Նոյնէն, տեղոյս Նոյնէն։*

Riconfermazióne, *v.* **Riconferma.**

Riconfessársi, *vp. se confesser une seconde fois. զարձեալ խոստովան լինել։ Նեղութ ներհ Նոյնէն։ (ներհնելոյս Նոյնէն Նոյնէս։*

Riconficcáre, *va. replanter, ficher, enfoncer de nouveau. միամսեայ բերկանել։ միել։ զարձեալ գնել։ Նեղութ ներհնէն։ տեսնէն։*

Riconformársi, *vp. se conformer de nouveau. զարձեալ միաբանել, Համաձել, Հաստատել։ Նեղութ ոչընդունի, ներհնելոյն։*

Riconfortáre, *va. fortifier, reconforter. 2. renouveler le souvenir. 3. consoler. 4. rassurer. զարձեալ զօրացուցանել։ ամրացուցանել։ կազդուրիչ զդանել։ 2. Նորոգել զյիշատակ։ 3. մխիթարել։ սփոփել։ քաջալերս միամսեայ։ 4. միամսեայ յայտնդիպ առնել։ Հաստատել։ վստահացուցանել։ Նեղութ ներհնէն։ ներհնելոյ Վերջոյ։ 2. Նեղութեամբ ներհնէն։ տեսնէն։ 3. Նեղութ Վերջոյ։ 4. ներհնէն։ Նոյնէս Վերջոյ։*

Riconfortatóre, *sm. consolateur*, m. *մխիթարիչ· Նեղութ Վերջոյ։*

Riconfróntare, *va. confronter, comparer de nouveau. միամսեայ Համեմատել։ ներհնէն Նեղութ։ բոլորելոյս ներհնէս։*

Ricongegnamento, *sm. nouvelle liaison*, f. *նորոգ միաբանութիւն· նոր զոգ· Նեղութ ներհնելոյն, ներհնէս։*

Ricongiúngere, *va. rejoindre, rassembler. միամսեայ միաբերել, ժողով, միել։ Նեղութ ներհնելոյն։ ներհնելոյ։*

Ricongiungimento, *sm.* } *réunion*, f. *կրկին
Ricongiunzione*, *sf.* } *միաբանութիւն· նորոգ կցուած· Նեղութ ներհնելոյն, ներհնելոյ։*

Ricongregársi, *vp. se rassembler. միամսեայ գալ, ժողովել։ ի մի ժայր գումարել։ ներհնելոյն։ Նոյն, Նոյնէ ջնել։*

Riconiáre, *va. frapper à un nouveau coin. միամսեայ արձանել· նորագ արձանս արկանել։ նոր կերպ գրոշել ի դահլիճանս։ Նեղութ ներհնէն տարեան։ ներհնելոյն տեղոյ ներհնէս։*

Riconoscènte, *a. reconnaissant, e. շնորհակալ· գոհացող։ * երախտագէտ· երկնի պէս։ լուծեալ։ ներհնելոյ։*

Riconoscenza, *sf. reconnaissance*, f. *récompense*, f. *շնորհակալութիւն· գոհացութիւն· երախտագիտութիւն։ * երախտապարտութիւն։ 2. Հատուցումն։ Տանուտէրութիւն։ 3. առգանգ մեռցն կարճ։ խոս–*

ապաշխարհել յանցանաց. 4. գործ փաթաթիմի. արուեստ. Եւլե պնչե. Խոսքոյ. Լեռ-ոյն Նիմին. Ռեչեռեցիոր. 2. Խոսքոյ. պնչե. 3. Ֆուլի սոբո. տաս կինե. Գոպոհոմնըն եթեռ կինե. Խոսքոյ. 4. Գոբուշեշե. ոբեռե.

Riconoscere, va. *reconnaître. 6. distinguer. 7. comparer, confronter, examiner.* Ճանաչել. գիտել. յուշ անել. 2. Խրատիլ, գիտակ լինել. Ճանաչել (գյանգանս). Խոսանգան լինել. 3. Ճանաչել իրքես (տէր) որքի). Յամարել. ընդունել. 4. լուսանել. գիտել (գերկիր, գրերգ). 5. Հոգոյ Ֆանալ. գահալոգ. Հոգհշտապոյց լինել. Խոսքոսաւոր Ճանաչել զայ. 6. Ճանաչել. ընդալել. որոշել. 7. Համեմատել. կշռել. քննել. Գիեբնեի Ներկերե. ոռնե. 2. Խոսքոյ. Եթեռ կինե. Եոռոռ Ներկերե. 3. Գոպոռ կինե. Խոսքոյ. ասյոռ. 4. Ներշ. ոռեն Ներկերե. 5. Եուլե Խոսքոյ. Գիեռնըռ. Ռեչեռեցիոր օլռնե. 6. Խոսքոյ. ոբե կե. 7. Ռիշլիե. Ռեչեռեցիոր կինե.

Riconoscersi, *vp. se reconnaître, se repentir. 2. se reconnaître, se déclarer. 3. reconnaître. զգաստանալ. արթնալ. ապաշխարել. 2. յայտ անել. յուզանել. գաստանել. 3. Ճանաչել զերաթոռ. Հոգհշտակալ լինել. Խոսքոսաւոր Խոսքոյ. Գիեռնըռ օլռնե. ոբեռե գոբեռնե կինե. 2. Գիեռնըռ (ոբեռե գոռե) եթեռ կինե. Խոսքոյ. 3. Եուլե Խոսքոյ.

Riconoscibile, *a. reconnaissable.* Ճանաչելի. Խոսքոյոռ գիռնե. Խոսքոյոռ.

Riconoscimento, *sm. reconnaissance, f. 2. gratitude, f. 3. récompense, f. 4. repentir, m.* Ճանաչումն. գիտակինե. 2. Հոգհշտակալություն. գոհացողություն. Եթեռ ասյոռ ապաշխարհ. Հասուցանել. 3. գնալ. գործ Գոբոռոյնի. Հասուցանել. 4. գնալ. զգաստանել. ապաստ. Խոսքոյ. Գիեռնըռ օլռնե. 2. Եուլե պնչե. Խոսքոյ. Գիեռնըռ. Հոգհշտապոյց. 3. Հոռե. Եոգնի. ոբեռե. 4. Գեբնեռնըռե. Ռեչեռեցիոր.

Riconoscitore, *sm. qui va à la découverte.* լրտես. գնա. Եոշնե. Տոռոռ.

Riconquista, *sf. action de reconquérir, f.* միանգամայն առնուլ. ընդունելն. Նուաճելն. Ռեչեռեցիոր օլռ. Եոգնի. Գոպոռոռ.

Riconquistare, *va. reconquérir, reprendre, regagner.* գործնալ առնուլ. միանգամայն ի բառն առնուլ. ընդունել. Նուաճել. Ռեչեռեցիոր օլռնե. Գոպոռ կինե. Եուլե Ներկերե.

Riconsegnare, *va. rendre ce qu'on nous avait consigné, consigner.* պարտ ումեք յանձն առնել. տալ ի ձեռս. գործնալ յանձոդ տալ. գնել ի պահեստ. Եոռոռնելի գոպեռոռնե Ռեչեռեցիոր կինե. Եոռոռնելի Գոշնե.

Riconsiderare, *va. considérer plus mûrement.* միանգամայն խորհել. քննել. կշռել առաւելագոյն խորհրդով. Ռեչեռոռ գե Ռեչեռոռ. Եուլե ոբեշնե կինե. ոբեռնելնե.

Riconsigliare, *va. conseiller de nouveau.* միանգամայն խորհուրդ. խրատ տալ. գործնալ ի ձեռագիր լինել. Ռեչեռոռ Եուլե. Նոռնելնե Ներկերե.

Riconsigliarsi, *vp. se résoudre, se déterminer.* միանգամայն խորհուրդ առնուլ. գնել. Հասուցանել ի մտի. Ռեչեռոռ ոռնելնե. Ներկերե Ռշոռե. Գոռոռ կինե.

Riconsolamento, *sm. consolation, f.* մխիթարությունն. պարտաւոր. Ռեչեռելնե.

Riconsolare, *va. reconforter, consoler de nouveau.* գործնալ պարտել. մխիթարել. Ռեչեռոռ Ռեչեռելնե կինե.

Riconsolazione, *sf. consolation, f.* մխիթարությունն. պարտաւորություն. Ռեչեռելնե.

Ricontare, *va. recompter, compter une seconde fois. 2. reconter, redire. 3. raconter, conter.* միանգամայն Հաշուել. Համարել. 2. միանգամայն ասել. կրկին պատմել. 3. պատմել. վիպել. Ռեչեռոռ գնոռոռ կինե. 2. Ռեչեռոռ ոբեշնե. Նեռնելնե Նոռել կինե. 3. Նոռել կինե.

Ricónto, *sm. épilogue*, m. Համառօտ կրկնութիւն. գաղտնագիր. Ռեչեռելնե Ռոռեռոռոռեն Ռեչեռեցիոռնե. Նոռնելնե.

Ricontradire, *va. contredire de nouveau.* գործնալ Հակառակ խոսել. միանգամայն գինադան լինել. Ռեչեռոռ ոբեշնե Ռոռեռ ԼԷՇՆԵ.

Riconvenire, *va. reconvenir.* եկակոյ առնել զգաստացոյն · փոխանակ ամբաստանել. Ռոռշնե Ռոռեռնելնե Ռոռեռ կինե.

Riconvenzione, *sf. action de convaincre qn. par ses propres paroles. 2. reconvention, f.* յայտնապաշտել կամ ընդհանրապես զոր իրաւք բանիւք. անգամն յիւրոյ բանից. 2. ամբաստանութիւն զգաստացոյ. եկակոյ առնելն զամբաստանն. Ռեչեռելնե ոբեռե ոբեշնելնե Նեռնե. Եուլ կինե. 2. Ռոռշնե. ոբեշնե Ռեչեռ. Հոռեռնելնե Ռոռեռ կինե.

Riconvertire, *va. convertir de nouveau.* միանգամայն գործնացանել. փոխոռել. շրջել. Ռեչեռոռ ոբեռնելնե.

Riconvitare, *va. inviter à son tour, convier.* Հրաւիրել. կոչել ի ձաղ փոխանակ. ոբեռեներ ոբեռե ոբեռնելնե Ներկերե. Ռոռեռ գոռեռ կինե.

Ricoperchiare, *va. recouvrir.* միանգամայն կափոյանել զկափն. գործնալ Ռոռնելնե. Ռեչեռոռ գոռեռոռնե Ռեռոռ. Գոռնելնե.

Ricoperta, *sf. couverture*, f. 2. *fig. recèlement, moyen de cacher*, m. 3. *prétexte*, m. *excuse, couleur*, f. Ռոռնելնե. կափոյացուցանելն. Ռոռնելնի. 2. Ռոռնելնի. Եուգոռնոռ. 3. պատրանք. պատճառանք. գործոյ. Ռեչեռոռ. 2. ոռեշնե. Ներկերե. 3. Ռեռոռնե. (Հոռնոռ).

Ricopertamente, *av. en cachette.* գաղտ. ի Ռոռնոռ. գոռնոռ. Ներկերե.

Ricopiare, *va. copier, recopier. 2. imiter.* միանգամայն առնուլ զպատճէն. առնուլ զնմանութիւն. 2. Ռոռնոռ. Ռոռնոռ լինել. Ռեչեռոռ Եոշոռնելնի ոբեռե. Ներկերե. 2. Ռեռոռնելնե.

Ricoprimento, *sm. couverture, action de couvrir, f. 2. prétexte*, m. *couleur*, f. Ռոռնելնի. կափոյացուցանելն. Ռոռնելնի. 2. պատճառանք. պատրանք. Գոռոռնե. Եոշոռնե. Ներկերե. 2. Ռեռոռնե. ոբեռնելնե.

Ricoprire, *va. recouvrir. 2. fermer. 3. cacher. 4. fig. déguiser, colorer, excuser. 5. amender, reparer. 6. assurer ses créances, réparer.* Ռոռնելնե. գործնալ Ռոռնելնե. Հասուցանել. 2. կափոյանել. փակել. 3. Ռոռնելնե. Ներկերե. 4. պատրանալել. պատ-

ծառել· պահանջել· 5· ուզել· յանդգնել·ի· անել· 6· յապահով· անկասկած· համաառած առնել· (գիտին)· խոչընդոտ· 2· ծառուտ· 3· ոռճլոտ· ինչևիցէ· 4· խոշորել· զբուլոտ· պինտնի իմիջ· 5· խուլն կիտի· 6· խի կիտի· ոռ· ծուլլան դուլոտ·

Ricorcare, v. Propaggiinare,

Ricorcarsi, *vp.* se recoucher. 2. se reposer. 3. coucher du soleil. գարձալ գնկոդնանել· 2· գագարել· կալ· 3· մտանել· խիթոր խորհոտ· 2· գաղրանի· 3· ինչևիչ դորհոտ·

Ricordagione, *sf.*) mémoire, souvenance, f.

Ricordamento, *sm.*) souvenir, m. յիշատակ· յիշումն· անմ· վէր·

Ricordanza, *sf.* gage, m. աս յիշատակի· գրաս· *յիշելիք*· խորին նկատ· 2· v. Ricordagione.

Ricordare, *va.* faire souvenir, rappeler. 2 nommer, mentionner. 3. admonester, avertir, prevenir. յիշեցուցանել· յուշ տալ· 2· անուանել· յիշել· յիշատակել· 3· ապ տանել· ծանուցանել· չդուշացուցանել· ահագրմամբ խորհրդա ինչիդեն· 2· անմահ· վէր կիտի· 3· խոսրհ վէրմի· գաղ կիտի·

Ricordarsi, *vp.* se souvenir. յիշել· յուշ լինել· անմ· վէր կիտի·

Ricordazione, *sf.* souvenir, m. souvenance, f. յիշումն· յիշատակ· անմ· վէր· խորհ·

Ricordévole, a. mémorable. 2. qui se souvient յիշատակաց արժանի· 2· յիշող· ծրնորհ· խոսրհոտ· 2· վէր խոհ·

Ricordo, *sm.* souvenir, m. 2. instruction, f. avis, m. 3. tradition, f. 4. gage, m. յիշատակ· յիշումն· 2· հրամանագր· ազդեցուցիչն· խրատ· 3· աւանդութիւն· 4· աս յիշատակի· գրաւական· ձեռ· անմ· վէր· 2· ծեռնի· ծոսիմի· 3· ուշադրան ուշ ըս ինչիդ· ոճոտ· խոսրհ· 4· բերէն· ծոսնեի·

Ricoricarsi, *v.* Ricorcarsi.

Ricoronare, *va.* couronner une seconde fois. գարձեալ պսակել· ի՛ ագ կապել· ինքոր ի՛ ոճ ձեռ· ինինէ կիտի·

Ricórre, *v.* Ricogliere.

Ricorréggere, *va.* recorriger. միւսանգամ անել· յանդգնելիւն· ուզել· կասարել· յարգարել· ազնուացրն գործել· ինքոր նոյա· ինինէ կիտի· ծոսնէ ծոսրոնելիւն· ոճոտ ալ· ինչևիչ կիտի·

Ricórrere, *vn.* recourir, refluer. 2. avoir recours. 3. régner le long d'un bâtiment. գարձեալ ընթանալ· արշաւել· գնալ· ծոսել· 2· գիմել· անկանել· ապահինել· 3· պատել· չորք պատել· ինքոր ծոսնեն· ծոսոնե· անմահ· 2· ծոսնեն· ինինէ կիտի· ոճոտ ալ· ինչևիչ կիտի·

Ricórrere, *vn.* recourir, refluer. 2. avoir recours. 3. régner le long d'un bâtiment. գարձեալ ընթանալ· արշաւել· գնալ· ծոսել· 2· գիմել· անկանել· ապահինել· 3· պատել· չորք պատել· ինքոր ծոսնեն· ծոսոնե· անմահ· 2· ծոսնեն· ինինէ կիտի· ոճոտ ալ· ինչևիչ կիտի·

Ricorrimento, *sm.* nouveau cours, m. միւսանգամ ընթանալ· նաղապ· ինքոր ծոսնոնե· հնոճ, ինոսրնոնել կիտի·

Ricórso, *sm.* reflux, m. 2. refuge, asile, recours, m. 3. requête, f. գնացք· ընթացք· նաղապ· 2· գիմելն· անկանելն· ապահանան· ապահեն· 3· բողոք· գիմելն յայլ տանան· ընթացքի ձեռն· ծոսնեն· ոճոտ· 2· ոճոտնելու· ծոսնեն· ոճոտնե· 3· ոճոտնոնել· գոռոնանի· ոճոտնե ոճոտնե ոճոտնելու· ոճոտնելու· ոճոտնելու·

Ricredersi, *vp. se désabuser. 2. se défier. 3. ouvrir son cœur à qn. 4. cesser, se lasser d'admirer.* զգնել, փոխել գնաց, գնալ-ձեռ. դալ ի գիտութիւն. ջերմանալ ի սկզբանէ. բանալ զսիրտ. 2. չհաւատալ. չվստահիլ. վատահիլ. 3. դադրիլ, ի վեր չհաճել, ամբ գին գազանիլ. 4. չզարմանալ.

Ricuocere, *vp.* զարդարացուց. խոհեմութիւն ընդունել ի զարմանացուց. խոհեմանալ. ուսանիլ. ի վերադառնալ. 2. խոհեմանալ. ուսանիլ. վերահասու լինել. 3. ի-ուրիշ. վերահաս լինել. 4. ջերմ ընթացիլ կամ լինել.

Ricreduto, a. *a. convaincu, e.* համոզեալ. յայտնաշխարհ ի տգիտութենէն. տեւ ի-ուրիշ. ճանաչ. ի-ուրիշ. ուսուցեալ.

Ricrescenza, *sf. excroissance,* f. աճումն. պտղաձիւ. ուռածութիւն. ելք. ելուած. պտղաբեր մարմին. ելեւ. ելուած. ճանաչելի.

Ricrescere, *va. accroître.* աճեցուցանել. բազմացուցանել. ուժգնացնել. զօրացնել. — *vn. s'augmenter, s'élever.* աճել. առաւելութիւն. յաճախանալ. բազմանալ. յաճախել. ուժգնանալ. զօրանալ.

Ricrescimento, *sm. accroissement,* m. *augmentation,* f. աճումն. առաւելութիւն. յաճախանութիւն. ուժգնութիւն. բազմութիւն. զօրանալ.

Ricriare, *v.* Ricreare.

Ricrocifisso, a, *a. rattaché à la croix, crucifié de nouveau.* վերանդամ կախեալ ի խաչ. ի-խաչ նոր ելեալ.

Ricuimento, *sm. raccoutrement,* m. *2. rapsodie,* f. *rapiéçetage,* m. զարեալ կարելի. կարկատումն. նոր կարան. *2.* հաւաստագր. կարկատուած բանք. դիմագիր. ի-նոր տեղ. նոր ձեւս. *2.* վերձեռուած.

Ricucire, *va. recoudre.* զարձեալ կարել. կարկատել. ի-նոր տեղ. ի-նոր ձեւս. *2. fig. digérer. 3. peser, considérer.* ետին. վերանդամ. քաշ եղեալ. ի-ծոր (զարհուրանք). *2.* ամբոխել. հաւելի. ի-ծոր. *3.* քննել. կշռել. մտիր մտ գնել. ի-նոր ի-նէ ելուցս. *2.* ի-նորէն. հասկ լինել. *3.* տէրէն տէրէն. էն տ-ուրիշ. ի-նորէն լինել.

Ricuocere, *va. recuire. 2 fig. digérer. 3. peser, considérer.* եփել. վերանդամ. քաշ եփել. ի-ծոր (զարհուրանք). *2.* ամբոխել. հաւելի. ի-ծոր. *3.* քննել. կշռել. մտիր մտ գնել. ի-նոր ի-նէ ելուցս. *2.* ի-նորէն. հասկ լինել. *3.* տէրէն տէրէն. էն տ-ուրիշ. ի-նորէն լինել.

Ricuperamento, *sm.* Ricuperamento, m. վերա-

Ricuperazione, *sf.* Ստացում առանձին. շահելի. ի-նորոգ ելել ի-նորէն. ի-նոյն.

Ricuperare, *va recouvrer. 2 guérir, rétablir. 3 se rétablir en santé, recouvrer ses forces.* զառնալ. յառաջին առաջնորդութիւն. բժշկել. ապաքինել. տ-ուրիշէն. ի-նոր ելել. ի-նորէն դ-ուրիշ. ի-նոր ելել.

— gli spiriti, *reprendre les sens.* անձին զգալ. ուշանիլ. զգաստանալ. տ-ուրիշ դ-ուրիշ ելել. ի-նորէն ելել.

Ricurvo, a, *a. recourbé, e. կար. ծռեալ. ի-ծոր.*

Ricusa, *sf. refus,* m. *récusation,* f. *2 refuser, récuser.* ուրացութիւն. ի-նոր ելուած. ի-նոր ելուածոյ. ի-նոր ելուածոյ. տ-ուրիշ ելուածոյ. տ-ուրիշ ելուածոյ. տ-ուրիշ

Ridicolosággine, *sf.* *ridicule*, f. Ծաղա-
Տուհիւն. Խնդասուածքութիւն. Ասելութիւն. Ասելուած. Ծաղալից օրինակ. Կատակութիւն մը Բոլոր ըստ.

Ridicoloso, *a*, *a.* *ridicule.* Ծաղաճոռ. Ծաղրելի. Ծաղա արժանի. Կատակելի. Ասելի. Ասելուած. Ծաղրական.

Ridimandare, *v.* Ridomandare.

Ridiminuire, *va.* *diminuer davantage.* Փոքրացուցանել. Նուազեցուցանել. Աւելի եւս պակասեցուցանել. Ասել. Շատ նուազեցնել.

Ridintornare, *va.* *contourner de nouveau.* Դարձեալ շուրջ պատել. Նորէն դարձուցանել.

Ridipgnere, *va.* *peindre de nouveau.* Վերստին նկարել. Նորոգ գունել. Նորէն գունել.

Ridire, *va.* *redire, répéter.* 2. *raconter.* 3. *rappeler, faire souvenir.* Փոփոխել անել. Կրկնել. Երկրորդել. Կրկնել. 2. Պատմել. Ասել. 3. Յիշեցուցանել. Յուշ առնել. Նորէն ըսել. Նորոգ ըսել. Նորէն կրկնել.

Trovar a —, *trouver à redire à . . ., critiquer.* Սոպռանել. Խծդրել. Բան գտնել. Ասպարէզ լինել. Տեղ պատճառ. Պատճառ. Գտնուիլ պատճառ.

Ridirsi, *vp.* *se dédire.* Ուրանալ. Կրկին յետս դառնալ. Հակառակ իւրոց բանիցն խօսել. Ուրանալի եղելը Ուրանալեան. Ուրանալ. Ետ առնել. Ետ ի բաց ընել.

Ridirizzáre, *va.* *redresser.* Դարձեալ ուղղել. Ուղղել. Կարգել. Յարդարել. Յարդել. Ուղղութիւն. Ուղղել. Նորէն ճօնել.

Ridiscorrere, *va.* *reparler.* Փոփոխութիւն անել, խօսել. Նորոգ խօսել. Նորէն խօսել. Նորէն կրկնել. Նորէն խօսիլ.

Ridisegnáre, *va.* *dessiner de nouveau.* Դարձեալ նկարել. Փոփոխութիւն անել. Յարդարել. Նորոգ նկարել. Նորէն նկարագրել. Նորէն նկարել.

Ridisputáre, *va.* *disputer de nouveau.* Փոփոխութիւն անել. Դարձեալ վիճել. Դարձեալ վէճ անել. Նորէն գործակցել. Նորէն վիճել.

Ridistendere, *va.* *étendre de nouveau.* Դարձեալ տարածել. Դարձեալ պարել. Նորէն տարածել. Նորոգ ընդարձակել. Նորէն ընդարձակել. Նորէն տարածել. Նորէն պարել. Նորէն ընդարձակել.

Ridistinguere, *va.* *expliquer mieux.* Փոփոխութիւն անել. Աւելի լաւ եւս որոշել. Յայտ առնել. Աւելին. Նորոգ որոշել. Նորոգ ընդարձակել. Նորէն որոշել. Նորէն ընդարձակել. Նորէն որոշել. Նորէն ընդարձակել. Նորէն որոշել. Նորէն ընդարձակել.

Ridítore, *sm.* *moqueur, railleur*, m. Ծաղաբան. Կատակիչ. Ասելուած. Ծաղրող. Ծաղրական. Ծաղրական. Ծաղրական

ապահեղ ուրեք · 3· Համառել · ժամանել · 4· բանդագոել · կալ · փակել · ամփոփել · վերադել · Թե՛ ճիշ տըշտ · 2· ոշշոփոք · ծոտքոտ · 3· Խոխրիտ · 4· դոշլոշ ոշոտ · Խոշոտ · 2· ոշոտ · ոշշոտ ·

Riduzione, *sf. réduction*, f. Նուազեցնե · ապեղ ամփոփելը · Համառուելը · դեղը ի սահման · զարմանալեցնը · չորեքը լուծանելը · վերադառնելիս · 2· խոսք · ժողով · ըշռի Տիրե · պերճասիրելը · Լեզուաբ · Բերնոաբ · Խոչելի ճառ · Խոչելիք · 3· պերկեցուց ·

Riedere, *vn. retourner, revenir.* դառնալ · վերադարձ գալ · կրկ պերճիր ·

Riedificare, *va. rebâtir.* վերադարձ շինել · Նորագել · Բերեալ Խոչոտ · փոխոտիլ Տիրե ·

Riemendare, *va. recorriger.* դարձնալ սրեն յուղղութիւն · վերադարձ ուղղել · Բերեալ պերճալելիք · Խոչոտ Տիրե ·

Riempiere, *va. remplir de nouveau, emplir.*

Riempire, *Վերադարձ լնուլ · լնուլ · զեղուլ · Բերեալ ոշշոտոտիլ · ոշշոտոտիլ ·*

— *la tela, faire, tisser la toile.* ասապն անկանել · Չենուլ · դեղ ոշոտոտիլ ·

Riempimento, *sm. remplissage*, m. *Լնուլութիւն · 2· ասելի իրր· ասելորոց բանը · յորդութիւն · Բերեալ ոշշոտոտիլ · 3· ոշշոտոտիլ Նեղոն · Չնչոտի ոշեղ ·*

Riempitivo, a, *a. superflu, e. inutile.* ասելորդ · ասելի · անպիտան · ոշնոտ · Չնչոտի ոշեղ · Իւր Խոչոտ (ոշեղ) ·

Riempitura, *sf. remplissage*, m. *2. cheville*, f. *լնուլիւն · զնուն · 2· ասելորդ · անոգտ բանը · ոշշոտոտիլ · 2· Լոչերեզ ոշեղչեր ·*

Rienfiare, *vn. renfler.* վերադարձ պղտոտ. զարձնալ տորոնել · Բերեալ չնչիլ ·

Rientramento, *sm. rentrée*, f. *կրկին մուտ · Բերեալ Տիրե ·*

Rientrare, *vn. rentrer. 2. se retirer, se resserrer.* զարձնալ մուծել · 2· փակել · ամփոփել զանձն · Բերեալ Տիրե · 2· ոշոտոտիլ Տիրե · Չնչոտիլ · ոշոտոտիլ ·

Riepilogare, *va. résumer, récapituler.* Համառոտիւք կրճռել · գլխատրել · Խոչոտոտոքեն Բերեալոտիլ ·

Riescire, *v.* Riuscire.

Rievacuare, *va. évacuer de nouveau.* վերադարձ ծոտել · Չանել պրոպոս · Բերեալ ոշշոտիլ ·

Riezza, *sf. méchanceté*, f. չարութիւն · անօրէնութիւն · ոշոտիլ · Խոչ ·

Rifabbricare, *va. réédifier, rebâtir.* վերադարձ շինել · Կառուցանել · Բերեալ պերճիր Տիրե ·

Rifaciménto, *sm. réparation*, f. *rétablissement*, m. *Նորագութիւն · Համառուելութիւն · կրկին շինութիւն · Իշխելիք · Բոտր ·*

Rifacitóre, *sm. réparateur*, m. *Նորոգիչ · զարմանիչ · չարգարիչ · Իշխելիչեն · Բոտր Խոչեն · Խնոչոտոր ·*

Rifare, *va. refaire. 2. réparer, raccommoder, rebâtir. 3. enjoliver, orner, relever.* զարձնալ առնել · 2· Նորագել · չարգարել · զարմանել · Համառուել · շինել · 3· զարգարել · պարճանել · ազնուացնի զարձել · Բերեալ Տիրե · 2· Իշխելիք · Բոտր Տիրե · Պերճելիք Տիրե · Իշխելիչեն Խոչոտ · 3· ոշնչելիք · Ուշելչելիք · դեղչեն ·

Rifarsi, *vp. se rétablir, se refaire. 2. réparer ses pertes, se dédommager. 3. tirer profit.* զօրանալ · Համառուել չատազոչութիւն · միանգամայ առնուալ զզրաբելիութիւն · 2· գկորուսեալն գառնել · զարմանել զնր կրնան · 3· շահել · օգուտ · ոշնչելիք · Խոչվելիք ոշշոտ · 2· ոշոտոտիլ Լեզեռոտիլ · Բերեալ Տիրե գոշոտիլ · 3· Ֆոյեռ ոշոտիլ ·

Rifasciare, *va. bander (de nouveau).* զարձնալ պատել · պատաուել · կապել · Բերեալ ասրոտ · զոչ լոտիլ ·

Rifavelláre, *vn. reparler.* վերստին բարբառել · միանգամ խօսել · Բերեալ Լեզեռոտ Տիրե ·

Rifazióne, *sf. réparation*, f. *Նորագութիւն · զարմանութիւն · զարձնալ յորինելիս · կրկին շինութիւն · Իշխելիչեն · Բոտր ·*

Rifecondare, *va. redonner la fecondité.* միանգամ բերքի · Տնդեղացրի առնել · պտղաբեր զործել · պերճելիչեն · Հաճոյալ Լեզ Տիրե ·

Rifedíre, *va. blesser de nouveau.* զարձնալ վիրաւորել · խոցել · Բերեալ ասրոտ · Խոչոտ Լեզեռոտ ·

Rifendere, *va. refendre.* միանգամայ Տերնել · պատաուել · բանալ · Բերեալ Խորհել · Բերեալոտիլ · ոշոտիլ ·

Riferendário, *v.* Referendario.

Riferíre, *va. rapporter, référer, raconter. 2. rapporter, attribuer.* պատմել · բերել Համբաւ · զրոյց տալ · 2· տալ · ընծայել · Համարել տալիք · Խոչոտ · Հոգոտիս Վերջեր · Խոչ Լեզեռ · 2· Նրչելիս ոշոտոտ · Վերջեր ·

Riferirsi, *vp. se rapporter, avoir rapport. 2. s'en référer, s'en rapporter à qn.* պատչանել · Հպել · անկ լինել · ունել Տպորոտիլեան · 2· յանձն լինել ուանք · Վստահ, գիսոտ Լեզեռ ոշոտոտ · 2· Իշխել Պերճեր ոշեռոտիլ Տիրե ·

Rifèrma, ecc. *v.* Rafferma, ecc.

Riferráre, *va. ferrer à neuf.* միանգամ գրաւել · պնդել · բեւեռել · երկաթով · Բերեալ Պերճելիչեն, Պերճ Խոչելիչեն ·

Rifèrto, *sm. relation*, f. *avis*, m. պատմելութիւն · զրոյց · Լուր · Համբաւ · Խոչոտ · Հաչոտոտ ·

Rifezióne, *v.* Refezione.

Rifiammeggiáre, *vn. briller beaucoup, flamboyer.* կարի ինն պղպղալիլ · չոլալ · փայլել որպէս զոյց · ոշոտի Խորհոտ · Ուշել Լեզ Խոչոտոտոր ·

Rifiancáre, *va. étayer.* Համառել · ամրացուցանել · զինուածս ի կողմանէ · Տիլեա գնել · Պերճեր Տօնոտ ·

Rifiancheggiáre, *va. aider, renforcer.* օգնել · զօրաբերել · Տիլեալ լինել · պաշտպանել · Խոչոտ · Հիմնիկ Լինել · Պերճ ոշշոտ ·

Rifiatamento, *sm. haleine*, f. *շունչ · Տպագ · առքեաս Շնչոտ · Նեղեոտ · ոշոտ ·*

Rifiatáre, *vn. respirer.* Շնչել · ոյի կրանել · զոյ ձեռ · Նեղեոտ ոշոտ · ոշոտ Տիրե ·

Rifiatáta, *sf. halte*, f. *repos*, m. Տանդիստ · զադար · բոհոտ · Նեղեոտ ոշոտ · բոհոտիլեան ·

Rificcáre, *va. reficher. 2. rapporter.* զարձնալ մեկ բեւեռել · 2· պատել · բերել Համբաւ · Համառանել յանձին · Պերճեր Հնչոտոտ · 2· Խոչոտ Նեղեոտիլ · ոշոտոտոտոտ ·

Riffdare, *vn. se fier.* Հաւատալ · վստահ լինել · ապահովիլ · ինքնավստահ լինել ·

Riffiggere, *va.* rattacher, clouer de nouveau մխոցանդամ միանալ, բնակուիլ · խիզոխ լծել · հնչեցուցանել ·

Riffigliare, *va. faire encore des petits.* վերթռանգիս ծնանել, արդիս, նորոգ · ինչորս ծնանել, նորոգ · ինչորս ծնանել · ծաղկեցուցանել · նորոգ · ինչորս ծնանել · ծաղկեցուցանել · նորոգ · ինչորս ծնանել · ծաղկեցուցանել ·

լիցուցանել, յինչ գործել. Խեղդեր սիլեր. Խեղդեր սիլեր. Խեղդեր սիլեր.

Riforbirsi, *vp. se rajuster.* գարձալ գարգարել. Խեղդեր ծանոթանք. Խեղդեր.

Riforma, *sf. réforme*, f. Հաստատութիւն յառաջին կարգն. Նորագործութիւն. ուղղութիւն. կարգադրութիւն. յարհատատութիւն. յարգարատն. 2. արձակագրգաց. Խեղդեր. Խեղդեր հաւիթ ձեռնարկ. Խեղդեր. Խեղդեր. 3. ասուերէն նեղած. Խեղդեր. 2. ասուերէն Խեղդեր.

Riformabile, *a. réformable.* յարգարելի. ուղղելի. զոր մարի է Նորագործ. յառաջին կարգն անել. Խեղդեր. Խեղդեր. Խեղդեր. Խեղդեր.

Riformagione, *sf. tribunal de Florence*, m. ատեան փարթեանացոց. Ձեռնարկ Խեղդեր. 2. v. Riforma.

Riformamento, *sm. v.* Riforma.

Riformare, *va. réformer.* 4. élire, nommer. 5. diminuer les dépenses. յարգարել. Հաստատել յառաջին կարգն. բառնալ զանկարգութիւնս. ուղղել. Նորագործ. կրկին. ազնուացուցի կարգս գնել. 2. Նոր օրէնս գնել. օրէնս ընդունելոցդանել. 3. արձակել զզօրս. 4. ընտրել. կացուցանել. 5. Նուազեցուցանել զծախս. Խեղդեր Խեղդեր. Խեղդեր Խեղդեր. Խեղդեր. Խեղդեր. Խեղդեր. 3. ասուերէն Խեղդեր. Խեղդեր Խեղդեր. 4. (Խեղդեր) Խեղդեր. Խեղդեր. Խեղդեր. Նուռ Խեղդեր. 5. Խեղդեր Խեղդեր.

Riformatore, *sf. réformateur*, m. յարգարելի. Նորագործ. յարհատատ. յարգարող. Խեղդեր Խեղդեր. Խեղդեր Խեղդեր. Նեղած Խեղդեր. Խեղդեր Խեղդեր.

Riformazione, *v.* Riforma.

Riformire, *va. refournir, pourvoir de nouveau.* զարձալ պատրաստել. յաւադամ կազմել. յարգարել. Հագալ. Խեղդեր զպատճառ. Խեղդեր Խեղդեր.

Rifortificare, *va. renforcer.* զարձալ զօրացուցանել. ամրացուցանել. Խեղդեր զԽեղդեր. Խեղդեր Խեղդեր.

Rifrancare, *va. raffermir.* զօրացուցանել. Յաստատել. Խեղդեր Խեղդեր. Խեղդեր Խեղդեր.

Rifrängere, *va. réfléchir, rompre, détourner.* ընկճել. խոստրեցուցանել (զՅաստատութիւն, զՀաւն). Խեղդեր Խեղդեր. Խեղդեր Խեղդեր. Խեղդեր Խեղդեր.

Rifratto, *sm. réfraction*, f. ընկճումն. խոստրեցումն (Յաստատութիւն). Խեղդեր. Խեղդեր Խեղդեր.

Rifreddamento, } *v.* Raffreddamento, ecc.
Rifreddare, }

Rifreddo, *sm. reste de viande*, m. Խեղդեր. Խեղդեր յաւելեալ. Յնացորդ. Ոչխար. Խեղդեր Խեղդեր. Խեղդեր Խեղդեր.

— a, *a. refroidi*, *e.* ցրուացեալ. ծանոթալ.

Rifrenamento, ecc. *v.* Raffrenamento, ecc.

Rifrigerare, ecc. *v.* Refrigerare, ecc.

Rifriggere, *va. refrire. 2. frire. խորովել.* Խեղդեր. 2. արկանել ի խորով. խորովել. տապակաւ առնել. Խեղդեր Խեղդեր. 2. Խեղդեր. Խեղդեր Խեղդեր. Խեղդեր.

Rifrondire, *vn. pousser de nouvelles feuilles.* զարձալ տերեւս արձակել. Խեղդեր տերեւել. Խեղդեր Խեղդեր.

Rifrucare, *va. tâtonner de nouveau, rechercher.* Խեղդեր. Խեղդեր Խեղդեր.

Rifrugare, *cher.* զարձալ խորխորատել. Խեղդեր. Խեղդեր. Խեղդեր. Խեղդեր.

Rifrusta, *sf. recherche, perquisition*, f. խոյզնդրուք. զրտնելն. Խեղդեր. Խեղդեր.

Rifrustare, *va. fouiller, chercher, fureter. 2. courir, parcourir. 3. frapper, battre.* խոյզնդրել. զրտնել. մանր կրկնել. խուզել. 2. շրջել. յանել. պատել. պրպտել. 3. Հարկանել. Խեղդեր. 2. Խեղդեր. Խեղդեր. 3. Խեղդեր.

Rifrusto, *sm. volée de coups de bâton*, f. գան բազում. Հարուած բազում գանից. Խեղդեր Խեղդեր. Խեղդեր Խեղդեր.

Rifuggire, *vn. fuir. 2. se réfugier. 3. éviter, esquiver.* փախուստս գնալ. փախչել. 2. ապաստանել. ամրանալ. 3. խուսանել. զերծանեալ. պահանել. Խեղդեր. 2. Խեղդեր. 3. Խեղդեր.

Rifuggita, *sf. asile, refuge*, m. պատսպարան. տեղի ապաստանի. Խեղդեր Խեղդեր Խեղդեր.

Rifuggito, *a, a. e sm. déserteur.* 2. *réfugié*, m. փախստական. 2. ամրացեալ. Խեղդեր. 2. Խեղդեր.

Rifugio, *sm. refuge*, m. retraite, f. պատսպարան. ապաւէն. ապաստան. Խեղդեր Խեղդեր Խեղդեր.

Rifulgere, *vn. reluire, briller.* շողալ. փայլել. պայծառել. Խեղդեր Խեղդեր Խեղդեր Խեղդեր.

Rifutare, *va. réfuter, contredire.* մերժել. խափանել. քակել. Խեղդեր. Խեղդեր Խեղդեր Խեղդեր.

Rifutazione, *sf. réfutation*, f. մերժումն. խափանումն. Խեղդեր. քակումն. գրումն. Խեղդեր Խեղդեր Խեղդեր Խեղդեր.

Riga, *sf. ligne*, f. *2. raie*, f. *3. règle*, f. տող. գիծ. կարգ. 2. գիծ, տող, գաւազան ի վերայ մերձակայ կերպասու. 3. կանոն. գործի ուղիղ գիծն ձգելոյ. Խեղդեր. 2. Խեղդեր Խեղդեր. Խեղդեր Խեղդեր. Խեղդեր Խեղդեր. Խեղդեր Խեղդեր. 3. Խեղդեր. Խեղդեր. (Խեղդեր).

Rigàglia, *sf. revenant bon*, m. *2. tour de bâton*, gain illicite, m. առաւար մուտք առաւարեալ չափ. 2. չար ախրատութեան. գող. Խեղդեր. զի Խեղդեր. 2. Հարած Խեղդեր. Խեղդեր.

Rigagna, *sf.*) ruisseau, m. վտակ փոքրիկ.
Rigagno, *sm.*) առուակ. ըմպիցք.

Rigaligo, *sm. pied d'alouette*, m. գեղգիծ. Յագին. բանիի. Խեղդեր Խեղդեր.

Rigare, *va. arroser. 2. rayer, régler.* առուցանել. պրոցանել (գերկիր). 2. գիծս գծագրել. Ձգել. Խեղդեր. ըստիսան. 2. Խեղդեր. Խեղդեր Խեղդեր.

Rigattalo, *a, a. vautien, ne.* անօրէն. անաւակ. խառնաձագ. ապիրատ. Խեղդեր Խեղդեր. Խեղդեր.

Rigattière, *sm. regrattier, fripier*, m. վաճառիչ. Նորավաճառ. Խեղդեր Խեղդեր. Խեղդեր.

Rigenerare, *va. regénérer.* վերստին ծնանել. յաւադամ պատճառ լինել. Խեղդեր Խեղդեր. Խեղդեր Խեղդեր.

Rigenerazione, *sf.* *régénération*, f. վերրնծիւն. յետադարձ ծնունդ. ապահովագրութիւն. նորոգութիւն. վերածնութիւն. վերածնութիւն. վերածնութիւն.

Rigentilire, *va.* *rendre plus gentil.* ազնուացնել. չքնաղացնել. վերեցնել. վերածնութիւն. վերածնութիւն.

Rigermogliare, *vn.* *repousser après la coupe.* բողբոջել, բուսանել. վերածնութիւն. վերածնութիւն.

Rigettamento, *sm.* *refus*, m. *exclusion*, f. մերժութիւն. հանելը արտաքս. վերածնութիւն. վերածնութիւն.

Rigettare, *va.* *rejeter, refuser.* 2. *vomir.* մերժել. ի բաց ընկերանալ. արտաքսել. հանել, հոսել արտաքս. 2. փրտիլ. վերածնութիւն. վերածնութիւն. 2. վերածնութիւն. վերածնութիւն.

Rigetto, *sm.* *rebut, rejet*, m. մերժումն. փսխում. տեղ չունի.

Righetta, *sf.* *petite ligne, petite raie*, f. գիծ փոքրիկ. տիպ. վերածնութիւն.

Rigiacere, *va.* *être recouché.* դարձեալ ընկողմանիլ. ինորոց ընկճուիլ.

Rigidamente, *av.* *rigidement.* խստութեամբ. ամրապինդ. խստապինդ. վերածնութիւն. վերածնութիւն.

Rigidezza, *sf.* *rigueur, rudesse, austérité*, f. խստութիւն. ամրապինդ. վերածնութիւն.

Rigidità, *sf.* *roideur, rudesse*, f. 2. *sévérité, rigueur*, f. խստութիւն. կարծրութիւն. չքնաղանութիւն. 2. խստութիւն. ամրապինդ. խստապինդ. վերածնութիւն. վերածնութիւն. 3. դառնութիւն. խստութիւն. անդորրութիւն օդոյ. վերածնութիւն. 3. հով. վերածնութիւն. վերածնութիւն. 3. հով. վերածնութիւն. վերածնութիւն.

Rigido, a, *a. rude, dure.* 2. *severe, rigoureux, se.* խիստ. կարծր. պինդ. 2. խիստ. դառն. բուռն. ասպին. անդորրագոյն. վերածնութիւն. վերածնութիւն. 2. վերածնութիւն. վերածնութիւն. 3. վերածնութիւն. վերածնութիւն.

Rigiramento, *sm.* *tournoiement*, m. չրջանի. պտոյտ. վերածնութիւն.

Rigirare, *va.* *entourer.* 2. *tromper.* չրջել պատել. պարպատել. 2. պատել. դառնացնել. վերածնութիւն. վերածնութիւն. 2. վերածնութիւն. վերածնութիւն.

— danari, *donner à intérêt.* փոխել գրամս. յարձակ գործանիւն. տեղի լինելիք.

— un negozio, *traiter, manier une affaire.* վճռաբել. վարել գործ մի. մասնակցութիւն. իւ վերածնութիւն. վեր հոլանդիք լեռներ լեռնիկներ. պետերգութիւն.

— *vn.* *tourneyer.* դառնալ. չրջել գալ. վերածնութիւն. վերածնութիւն.

Rigiratore, *sm.* *trompeur*, m. խաբեպայ. դառնական. ալրացնող. վերածնութիւն.

Rigiratorello, *sm.* dim. *petit trompeur*, m. մանուկ խաբեպայ. խաբեն. խաբանիկ. հնչեղ. վերածնութիւն.

Rigirazione, *sf.* *circulation*, f. *tournoiement*, m. չրջանի. չրջումն. վերածնութիւն.

Rigire, *va.* *retourner, aller de nouveau, tourner, fléchir.* դառնալ. ինորոց կիրթել. վերածնութիւն.

Rigiro, *sm.* *détour*, m. 2. *manège*, m. *intrigue*, f. 3. *ruse, finesse*, f. *piège*, m. 4. *ressort, engin*, m. չրջան. 2. գաղտիք. ծանուցանութիւն. իրք. գործ, սեր. սարք. առեւանգութիւն. 3. գաղտնասանութիւն. նենգութիւն. խորամանութիւն. ծածուկ պատիպատուհան. 4. գործի. մեքենայ. վերածնութիւն. 2. կրկին խոչընդոտ. վերածնութիւն. ծիրան. 3. կրկին կրկինութիւն. ոլորապտոյտ. ծածկոց. պատրուակ. վերածնութիւն. վերածնութիւն. 4. վերածնութիւն. վերածնութիւն.

Rigittare, *va.* *rejeter.* 2. *rebuter, repousser.* 3. *vomir.* դարձեալ ընկերանալ. արկանել. 2. մերժել. վանել, անարգել. յանձնել ի բաց ինօճանութիւն. 3. խոթել. հանել, արտաքս. ինորոց տնտես. 2. ծածկոց. խոչընդոտ. պատրուակ. վերածնութիւն. վերածնութիւն. 3. վերածնութիւն.

Rigiucare, *va.* *rejouer.* դարձեալ խաղալ. ինորոց ոչնոն ընծայել.

Rigiugnere, *va.* *rejoindre.* հասանել. յաորել. մտանալ. կերնիկներ. վերածնութիւն.

Rignare, *vn.* *hennir.* 2. *grincer les dents.* վիճիլ. խնդրել. 2. կրճտել (ատամն) զատամունս. վերածնութիւն. 2. (ձիոյ) տէր ծանօթ. վերածնութիւն.

Rigno, *sm.* *hennissement*, m վիճիւն. խնդրելն. վերածնութիւն.

Rigo, *sm.* *règle*, f. 2. *ruisseau*, m. կանոն. քանոն. 2. վտակ. ւերոնիկ. ճեղուկ. 2. ծրոնք.

Rigodere, *vn.* *jouir de nouveau.* դարձեալ վայելել. ինորոց ճաշակելոյն ընդունել. տեղ ունել. վերածնութիւն. վերածնութիւն.

Rigodone, *sm.* *rigodon*, m. *երաց կարապրիճի.* պարք. խոնիկ ծօթ.

Rigoglio, *sm.* *orgueil*, m. 2. *hardiesse, audace*, f. 3. *trop de vigueur dans une plante.* 4. *élévation d'une voûte, d'une arche*, f. 5. *ébullition*, f. ամբարտաւանութիւն. 2. խոյանութիւն. յանդգնութիւն. յանդգնագին համարձակութիւն. 3. ասանիկ զօրութիւն. կարծրութիւն անձոյ. ծառք. 4. վերին. կամարակեր ծառն. բարձրութիւն գմբէթի. 5. ծայն եղայոյ. գոռոզութիւն. վերածնութիւն. 2. վերածնութիւն. վերածնութիւն. 3. վերածնութիւն. վերածնութիւն. 4. վերածնութիւն. վերածնութիւն. 5. վերածնութիւն.

Rigoglioso, *av.* *orgueilleusement.* ամբարտաւանութեամբ. վերածնութիւն.

Rigoglióso, a, *a. orgueilleux, se.* 2. *vigoureux, se. fort, e.* ամբարտաւան. 2. բուռն. զօրաւոր. ասող. ծառիկաց. 2. վերածնութիւն.

Rigolo, *sm.* *toriot*, m. մրգատունկ. ծառ. վերածնութիւն. ոսոր. վերածնութիւն. վերածնութիւն.

Rigoletto, *sm.* *branle*, m. պարք. ծօթ. 2. *r.* Rigogolo.

Rigonfiamento, *sm.* *regonflement*, m. ուռուցք. ուռչել. վերածնութիւն.

Rigonfiare, *va.* *regonfler, renfler.* ուռուցանել. պատել. վերածնութիւն.

Rigonfio, a, *a. renflé, bouffi, e.* ուռուցիկ. պատուհասեալ. ուռեալ. վերածնութիւն.

Rigore, *sm.* *rigueur*, f. 2. *raideur, dureté*, f. 3. *sévérité, rigidité*, f. խստութիւն. ամրապինդ. 2. խստութիւն. կարծրութիւն. 3. խստութիւն. ամրապինդ. խստապինդ. վերածնութիւն. վերածնութիւն.

*Տրամիւն. չկրանալը. 3. խռամաթիւն. անդամալուծիւն. հնձան. էշէ. -երդիւնէ. 2. -երդիւնէ. նէլնէ-ւէլէ. 3. ձէր խ-ւէրէ-ւէլէ. -երդիւնէ. խ-ւէրէ-ւէլէ. — della febbre, *frisson*, m. սարսուռ. ջերման. խ-ւէրէ-ւէլէ. ընդհանուր.

Rigorismo, *sm. rigorisme*, m. խիստ վարդապետութիւն. խիստ կարծիք (յարդացման աստուածաբանութ.). -ւ-ւ-ւ-ւ պինդ-պինդութիւն. -ւ-ւ-ւ պինդ-պինդ ծ-ւ-ւ-ւ-ւ-ւ.

Rigorista, *sm. rigoriste*, m. խիստ յարդացման. ստացող խիստ վարդապետութեան. -ւ-ւ-ւ պինդ-պինդ-պինդ ծ-ւ-ւ-ւ-ւ-ւ. պինդ-պինդ-պինդ ծ-ւ-ւ-ւ-ւ.

Rigoro, *sm. ruisseau*, m. վտակ. առուակ.

Rigorosamente, *av. rigoureusement*. խստաբարեաբար. առատաձեռնաբար. -երդիւնէ էւէ. -ւէ-ւէ-ւէ-ւէ.

Rigorosità, *f.* Rigore.

Rigoróso, a, *a. rigoureux, se*. խիստ. առատ. անդառն. 2. ճշգրիտ. 3. գառն. առատ. խառնուածք. գառնաղանդ (ձմեռն). -երդիւ. -ւէ-ւէ-ւէ. 2. -ւէ-ւէ-ւէ-ւէ. պ-ւէ-ւէ. բ-ւէ-ւէ. 3. -երդիւ. էւ-ւ-ւ-ւէ-ւէ-ւէ-ւէ (էէւ.).

Rigóso, a, *a. arrosé, e*. ողողեալ. -ւ-ւ-ւ-ւէ. -ւ-ւ-ւ-ւէ.

Rigottato, a, *a. crépu, frisé, e*. գանգուր. խոպոպի. բէէւ-ւէ-ւէ. -ւէ-ւէ.

Rigovernáre, *va. laver, écurer la vaisselle. 2. manger. 3. gouverner. լուանալ, արբել գանձիս. 2. ուտել. 3. առաջնորդել. վարել. ուղղել. գող էէ-ւ-ւ. ի-ւ-ւ-ւէ-ւէ. 2. ի-ւէ-ւ. 3. պ-ւէ-ւ-ւ. բ-ւէ-ւէ-ւէ-ւէ.

Rigovernatura, *sf. lavage de vaisselle*, m. *2. lavure d'écuelles*, f. լուացուելն անօթից. *2. լուացուածոց. ջուր, յորում լուացուել իցին անօթք. *լուացուածք. *լուացուելոյ ջրին անօթք. *2. գեղալը -ւ-ւ-ւ-ւ.

Rigradáre, *va. descendre par degré*. իջանել աստիճանաւ. սակաւ սակաւ. -ւէ-ւէ-ւէ. պ-ւ-ւ պ-ւ-ւ ի-ւէ-ւ. ի-ւ-ւէ-ւ.

Rigrattáre, *va. regratter, gratter de nouveau*. գարձեալ քորել. քերէլ. ի-ւէ-ւ ի-ւ-ւէ-ւ. ի-ւ-ւէ-ւ.

Rigridáre, *va. crier de nouveau, appeler. վերստին աղաղակել. գոռալ. կոչել. կարգալ երկրորդ անգամ. ի-ւէ-ւ պ-ւ-ւէ-ւ. ի-ւ-ւէ-ւ.

Rigadagnáre, *va. regagner. վերստին առնուլ. վերանդամ շահել. ի-ւէ-ւ ի-ւ-ւէ-ւ.

Rigualcatójo, *sm. refouloir*, m. *ի տակ պահանջիչ անօթոց. գառագան գիւրեմն պահանջման անօթոյն պիտոյից. -ւ-ւ-ւ.

Rigurdamento, *sm. regard*, m. *2. circonspection*. f. *հայեցուածք. հայեցման. 2. զգուշութիւն. խնամք. պ-ւէ-ւ. ի-ւ-ւ. 2. -ւ-ւէ-ւ-ւ. է-ւ-ւէ-ւ.

Rigurdáre, *va. regarder. 2. être tourné vers, donner sur, dans. 3. avoir du respect. 4. faire attention, prendre garde. 5. épargner, garder. հայել. նայել. նկատել. 2. ունել. պ-ւ-ւ-ւ-ւ. զ-ւ-ւ-ւ-ւ-ւ. 3. ի-ւ-ւ-ւ-ւ. 4. -ւ-ւ-ւ-ւ-ւ. 5. -ւ-ւ-ւ-ւ-ւ. -ւ-ւ-ւ-ւ-ւ.

Rigurdatóre, *sm. spectateur*, m. *2. garde*, m. *հայեցող. տեսող. 2. հայեցող. զննող. պահապան. պ-ւէ-ւ. ի-ւ-ւ-ւ. 2. -ւ-ւ-ւ.

Rigurdevóle, *ecc. v.* Ragguardevole, ecc.

Rigurdevolménte, *av. dignement. 2. prudemment, avec précaution. արժանապէս. զգուշութեամբ. զգուշութեամբ. խորհրդով. լսելիւնէ. վ-ւ-ւ-ւէ-ւ. 2. -ւ-ւ-ւ-ւ. ի-ւ-ւ-ւ. ի-ւ-ւ-ւ.

Rigurdo, *sm. vue*, f. *aspect*, m. *2. spectacle*, m. *3. regard*, m. *4. intérêt*, m. *5. égard*, m. *6. défense*, f. *գէմ. երեսք. 2. տեսիլ. երեւոյթ. 3. հայեցուածք. նայեցուածք. 4. չոյ արժանիոյ. վայել. փոխարէն. 5. անձնասիրութիւն. մտադրութիւն. խնամք. վայելչութ. զգուշութիւն. 6. պատպանութիւն անձին. ի-ւ-ւ. վ-ւէ-ւ. 2. -ւ-ւ-ւ. ի-ւ-ւ-ւ. 3. պ-ւէ-ւ. ի-ւ-ւ. 4. ի-ւ-ւ. 5. -ւ-ւ-ւ. -ւ-ւ-ւ. ի-ւ-ւ. 6. ի-ւ-ւ-ւ. ի-ւ-ւ-ւ.

Rigurdosamente, *av. avec circonspection. զգուշութեամբ. խնդիրք էւէ. ի-ւ-ւ-ւ-ւ.

Rigurdóso, a, *a. circonspect, e. զգուշարժ. զգուշաբարոյ. հայեցող. ի-ւ-ւ-ւ. -ւ-ւէ ի-ւ-ւ.

Rigurarire, *va. recouvrer la santé. գարձեալ հաւանել յառողջութիւն. ապաքինել. ի-ւ-ւ-ւ էւէ-ւ պ-ւ-ւէ-ւ.

Rigutáre, *va. regarder de nouveau. հայել գարձեալ. ի-ւ-ւ-ւ պ-ւէ-ւ.

Riguiderdonamento, *sm. salaire*, m. *recompense*, f. *ռոճիկ. վարձ. փոխարէն. ի-ւ-ւ-ւ. -ւ-ւ. հ-ւ-ւ.

Riguiderdonáre, *va. payer, récompenser. հատուցանել գնարժն. գործարժն. վարձս տալ յիմն. ի-ւ-ւ-ւ-ւ. հ-ւ-ւ-ւ էւէ-ւ.

Rigurgitamento, *sm. regonflement*, m. *յորդումն. գեղումն ջրոյ. --- ի-ւ-ւ. -ւ-ւ.

Rigurgitáre, *va. regonfler, s'enfler. յորդել. գեղուլ ջրոյ. --- ի-ւ-ւ. ը-ւ-ւ-ւ.

Rigurgito, *sm. regonflement*, m. *յորդումն ջրոյ. --- ի-ւ-ւ.

Rigustáre, *va. regoûter. 2. être relaps, retomber dans la même faute. վերանդամ հաշակել. 2. վերանդամ անկանել. գարձեալ գնոյն յանցանս յանդունել. ի-ւ-ւ-ւ ի-ւ-ւ. 3. ի-ւ-ւ-ւ. ի-ւ-ւ-ւ.

Rilanciáre, *va. lancer de nouveau. վերան-*

գամ Ձգել. գարձնալ արձակել. Ետեւս (ած) ընծան.

Rilasciare, *va.* *pardonner, remettre.* 2. *adoucir, tempérer.* 3. *lâcher.* 4. *délivrer.* Թողուլ զյանցանս. Ներել. Ընդհել. 2. Մեղմացուցանել. Դադարեցուցանել. 3. Ձգամբ Ձակել. արձակիրաստանի Ձողալ. 4. ազատել. արձակել (ի բանտի). -ձել Ետեւ. 2. Ինքնակրաստել. -ալ Ետեւ. 3. բռնաստ Վերեւ. Ետեւնեցեալ. ընդունել. դրաստեալ. 4. Ետեւրարտ.

Rilascio, *sm.* *remise, remission,* f. 2. *relâche,* m. Թողուածք. Թողացուցանելն. Թողութ. արձակելն. 2. Դադարեցուցանելն. Դադար. -ձել. -ալ Ետեւ. Ետեւնեալ. 2. -ատեմ. ունեմ. Խոնարհեմ.

Rilassamento, *sm.* *relâchement,* m. 2. *déréglement,* m. *dépravation,* f. Ձանգիստացուածք. դադար. 2. Մեղմելի Ձեն. ցրուածքիւն. Թուլամիւն. անկարգութիւն. յանուիթիւն. անառակութիւն. Ինեմ. -ատեմ. բռնաստ. Խոնարհեմ. 2. Ետեւնեալ. Ետեւնեմ. դերատեմ. ֆենալամ.

Rilassare, *va.* *relâcher, lasser.* 2. *quitter* Թուլացուցանել. Մեղմել. անարգացուցանել. 2. Թողուլ. արձակել. Ձղոյ տալ. Ետեւնեմ. Ետեւնեցեալ ետեւրարտ. 2. -ալ Վերեւ.

Rilassarsi, *vp.* *se relâcher.* 3. *devenir mou, se désunir.* Թուլանալ. պարտասել. լքանալ. 2. Մեղմանալ. ցրուանալ. 3. Փչրել (Ձողոյ). կակղանալ (գետնոյ). ֆոնվեիմ -ալ Ետեւնեմ. 2 ի Ետեւնեմ. (Ետեւնեմ) -ատեմ. 3. (Ետեւ) Ետեւնեմ.

Rilassatézza, *sf.* *relâchement,* m. Թուլութիւն. Մեղուհիւն. ցրուածիւն. Ետեւնեմ. (Ետեւնեմ) -ատեմ.

Rilassazione, *sf.* *v.* Rilassamento.

Rilasso, a, *a.* *faible, paresseux, se.* Թոյլ. Մեղկ. ակար. Ձոյլ. Ձեղոյ. Ետեւնեմ. Ետեւնեմ.

Rilavare, *va.* *relaver.* գարձնալ լուանալ. լուանալ. Ետեւրաց Ետեւնեմ.

Rilavorare, *va.* *labourer de nouveau.* գարձնալ Ձերկել. Ետեւնեմ գործել զերկիր. Ետեւրաց Ետեւնեմ ետեւրեր.

Rilegamento, *sm.* *reliure,* f. գարձնալ կապիլ. Ետեւրաց գոչլամ.

Rilegare, *va.* *relier.* 2. *exiler, reléguer.* 3. *empêcher, défendre.* գարձնալ կապել. 2. գարագիր. քաս ազարտ Ձտնել. վտարանդի առնել. 3. արգելուլ. խափանել. Ետեւրաց գոչլամ. 2. -ատեմ. -ալ Ետեւնեմ. 3. Ետեւսաց. Ձեն Ետեւնեմ.

Rileggere, *va.* *relire.* գարձնալ. վերաստին ընթերնալ. Ետեւրաց. գոչլամ օգտաճար.

Rilentamente, *v.* Rilente.

Rilentamento, *sm.* *relâchement,* m. Թուլացութիւն. Ետեւնեմ.

Rilente, } *ar.* *avec circonspection.* Ձղջոյժ.

Rilento, } Ձանդարտիկ. յաստ. զգուշութեամբ. Ետեւնեմ. ունեմ. Ետեւ Ետեւնեմ. -ատեմ. Ետեւ Ետեւնեմ.

Rilessare, *va.* *rebouillir.* գարձնալ եռացուցանել. կրկին եփել. Ետեւրաց ֆոնվեիմ, Ետեւնեմ.

Rilevamento, *sm.* *relevement,* m. *élévation,* f. կանգնելն. ամբարձումն. ֆոնվեիմ -ատեմ. Ետեւրաց.

Rilevante, *a.* *qui relève.* 2. *important,* e. կանգնիչ. որ ամբարձուն. վերացուցանէ. 2. կարեւոր. երեւելի. Ետեւոնեմ. 2. ֆոնվեիմ Ետեւնեմ.

Rilevare, *va.* *relever.* 2. *aider, consoler.* 3. *élever, instruire.* 4. *ajouter.* 5. *épeler.* 6. *importer, être utile, valoir.* 7. *recevoir, essuyer.* 8. *être garant pour qn.* կանգնել. ամբառնալ. վերացուցանել. յարուցանել. 2. օգնել. Ձեռն տալ. խրախուսել. քաջալերել. 3. Ձերկել. կրթել. խրատել. դասախրատել. 4. յատկել. գումարել զվճառս. 5. Ձեղել. ածել. դէկտկնալ. 6. պիտանի. կարեւոր. օգտակար լինել. 7. բառնալ. կրել. ընդունել. զեղոյ առնուլ. 8. երաչխաւոր. պատասխանի լինել. ֆոնվեիմ -ատեմ. 2. Ետեւրաց Ետեւնեմ -ատեմ ոտքս. Ետեւնեմ. ֆոնվեիմ Ետեւնեմ. 3. Ետեւրեցնեմ. Ետեւրեցնեմ. Ետեւ Ետեւնեմ. 4. Ձեղ Ետեւնեմ. 5. Ետեւնեմ. Ետեւ գոչլամ. 6. Ետեւնեմ. Ետեւնեմ ոտքս. Ետեւոնեմ. 7. Ետեւնեմ. -ատեմ. 8. -ել. Ետեւրաց Ետեւնեմ.

Rilevarsi, *vp.* *se relever.* 3. *saillir, être en relief.* յառնել. Ելանել. կանգնել. 2. -ապարտել. յառնել. 3. բարձրանալ. կարկառել. ի գուբս Ելանել. ֆոնվեիմ. Ետեւոնեմ. 2. Ետեւնեմ ոտքս. Ետեւնեմ Ետեւնեմ. 3. (ոյոտա) Ետեւոնեմ. ֆոնվեիմ ոտքս. Ետեւ Ետեւնեմ.

Rilevatamente, *av.* *avec relief.* 2. *splendidement.* կարկառելով. բարձրանալով. 2. փառաւորապէս. շքեղապէս. ֆոնվեիմ Ետեւ. 2. -ատեմ. Ետեւոնեմ Ետեւ.

Rilevato, *sm.* *relief,* m. *enflure,* f. բարձրութիւն. բարձրացեալ. բարձր մասն. այտուածիւ. ածուգք. ֆոնվեիմ.

— a, *a.* releve, e. 2. *repentant,* e. 3. *orné, brodé, enrichi,* e. 4. *distingué,* e. *remarquable.* 5. *grand,* e. *noble.* 6. *nourri, élevé,* e. ամբարձեալ. վերացեալ. կանգնեալ. յարուցեալ. 2. ապաշաւեալ. ապրողացեալ. 3. Ձարդասկ. զգեստաւորեալ. զարդարեալ. պաճուճեալ. 4. Ետեւնեալ. Ետեւնեալ. 5. մեծ. բարձր. ազնիւ. 6. մեծեալ. խրատեալ. Ետեւոնեցեալ. 2. Ետեւնեմ ոտքս. Ետեւնեմ Ետեւնեմ. 3. -ատեմ Ետեւնեմ. 4. Ետեւնեցեալ. Ետեւ Ետեւ. -ատեմ. Ետեւ -ատեմ. 5. Ետեւնեմ. Ետեւոնեմ. 6. Ետեւնեմ Ետեւնեմ.

Rilevatore, *sm.* *qui relève.* 2. *rédempteur,* m. կանգնիչ. յարուցիչ. 2. փրկիչ. ֆոնվեիմ -ատեմ. 2. ֆոնվեիմ Ետեւնեմ.

Rilevo, *sm.* *restes de la table,* m. pl. 2. Rilievo,)*relief,* m. Ձեռագործք. Ձեխարք ամանոյ. 2. բարձր քանդակ. բարձրացեալ մասն. ° Ետեւնեմ. ունեմ Ետեւ. -ատեմ Ետեւնեմ. 2. ֆոնվեիմ -ատեմ.

Figura di —, *figure de haut relief,* f. պատկեր. ասիկ. Ետեւոնեմ Ետեւնեմ.

Basso —, *bas-relief,* m. խոր գործով. զետապոյն, զինագոյն, խոր քանդակ. ° խորէտնեմ. Ետեւոնեմ ֆոնվեիմ.

Cosa di —, *chose d'importance.* կարեւոր,

մեծ, երեւելի, պիտանի իրք · ներկայ. եւ ներ. հոլովական ·

Riliberáre, va. délivrer de nouveau. գործ. ազատել. ներ. դառնալ ազատ ·

Rilogáre, va. replacer. վերադարձ. հասանել. դնել, զետեղել · ներ. ներքոյ. ներ. ներքին · ներ. ·

Rilucciácre, va. reluire. շողալ · փայլել · ներ. լուսին ·

Rilucentézza, sf. éclat, m. splendeur, f. պայծառութիւն. լոյս · շող · շըշո · ըստ. ձեւ ·

Rilúcere, vn. reluire, briller. ծագել · լուսաւորել · փայլել · ձեւ ել, ներ ել · ներ ·

Rilustráre, va. repolir. 2. embellir. վերադարձ · զարդել · 2 · զեղեցկացուցանել · պայծառացուցանել · ներքոյ ներ ձեւ · ներ · ներ · ներ · ներ · 2 · ներ · ներ · ներ · ներ

հոգ. 4. (=ի) այլընչ որպա՝ էությունով ինչոք ինչոք։

Rimbalzo, *sm.* bond, m. սասանել. վայր. ընկճում։

Di —, *par ricochet.* սասանելով. խոսաքնակի. ընկճայորեն. նրդեի։

Rimbambire, *vn.* tomber en enfance. ի մանկահասիկն գասնալ. մանկանալ. տգայանալ. գասանդեի. ջահել ջահ. պատանել։

Rimbarbogire, *vn.* tomber en enfance, radoter. տգիանալ. *գնդիկ. պատանել։

Rimbarcàrsi, *rp.* se rembarquer. անդրէն ի նաւ մտանել. ինեղոր ինչեր. ի ծովընդ գնել։

Rimbastire, *va.* faufiler de nouveau. միւսանդամ հագեցանչի կարել. գարձեալ կցել. ինեղոր ընդ ինեղ. ընկնիկներեն. ընդհանր։

Rimbeccare, *va.* renvoyer la balle, repousser. 2 contrarier, s'opposer. 3. becqueter. 4. se rebéquer. յետս գարձուցանել. տրել (գաւազան). անդրէն յետս բնկրկել. 2. հակառակիլ. 3 կոտել. 4 միմեանս բանընդդէմ տրել. յորմէ ինեղ յորմէ ինեղ պատասխանի առել. (ծնեղ=) ինեղի ոմնէ. 2. ի ոտս ոտոտնե ի ծով. 3. իմ ընդհանր. 4. միմեանս ինեղ ընդ վերի. ինեղ ընդ ինեղ ի ոտս ինեղ ի ոտս ընդ ինեղ վերի։

Rimbecco (di), *av.* en se rebéquant, répondant avec fierté. բանընդդէմ յինեղով. առանց ակն անելոյ. յորմէ ինեղ (պատասխանի առել). ինեղ ընդ ինեղ. ինեղ ընդ (ինեղով վերի)։

Rimbellire, *va.* rendre plus beau, orner, rembellir. գեղեցկացուցանել. պատճառել. գարդարել. ինեղ ինեղ ինեղ վերի։ — *vn.* devenir plus beau. գեղեցկանալ. գարդարել. ինեղ ինեղ ինեղ։

Rimberciare, *va.* rapiécer, raccommoder. նորագել. կարկատել. ինեղ ոտն. ինեղ ընդ ինեղ։

Rimbércio, *sm.* manchette, *f.* ձոպք. հիւսկէն կաուի ի ինեղ գանեալ շապկոց. ինեղ ինեղ ոտն ինեղ։

Rimbiancàre, *va.* reblanchir. գարձեալ սպիտակացուցանել. ինեղոր ապրինել։

Rimbiondire, *va.* rendre blond. ի խարտեաղ գոյն փոխել. ոտոտրուցանել։ — *vn.* blondir. խարտեաղանալ. ոտոտրուանալ։

Rimboccare, *va.* renverser. 4. replier. յետ ինել ինեղ, ոտրան ի վայր գնել. ծռել ի վայր գանձին. 2. կրկնել. գալարել. հանգրնել. 3. ծածկել գանգրանիս. 4. գգեանել. յերկիր կործանել. (ծնեղ) դալ ապրանք ինեղ վերի. ոտոտ. 2. ինեղ ինեղ. ինեղ ընդ ինեղ. ոտոտ. 3. ինեղ ոտ ինեղ ինեղ ոտոտ ոտոտ. 4. ինեղ ոտրան. ինեղ ոտրան։ — *vn.* déborder, regorger. յորդել. գեղալ. ոտրան. ինեղ։

Rimboccatúra, *sf.* rebord, bord renversé, m. ծայր. եզր. կրկնած. ինեղ ոտրան. (ոտրան ինեղ. ինեղ ինեղ ոտոտ) ոտոտրը։

Rimbócco, *sm.* débordement, m. յորդումն. գեղալն. ոտրան. ինեղ։

Rimbombamento, *sm.* retentissement, bruit, m. բարձրն. գոգոհիւն. ինդհան. ձայնիւն. ինեղ ոտրան. ինեղ ոտրան։

Rimbombáre, *vn* retentir, résonner. ինդհալ. ոտոտալ. ինեղ ոտրան. ինեղ ոտրան. ինեղ ոտրան։

Rimbombévole, *a.* retentissant, bruyant, e. ինդհալուն. ոտոտոտալուն. ինեղ ոտրան. ինեղ ոտրան։

Rimbombo, *sm.* retentissement, m. ինդհիւն. ինդհալն. բարձրն. ոտոտոտալ. ձայնիւն. ինեղ ոտրան. ինեղ ոտրան։

Rimborsare, *va.* remettre dans la bourse 2. payer, rembourser. գնել վերստին ի քսակի. գնդանել. ոտոտել գնաճս. 2. ոտոտ. ինեղ ոտրան. ինեղ ոտրան. ինեղ ոտրան։

Rimborsazione, *sf.* remboursement, m. ոտոտ. ինեղ ոտրան։

Rimbórso, *sm.* ոտոտ. ինեղ ոտրան։

Rimboscársi, *vp.* se rembucher. ինեղ ոտրան. գոգել. յանտառս անտառ. ոտոտ ոտրան. ինեղ ոտրան։

Rimbottare, *va.* rentonner. 2. remettre. 3. reboire. պատանդալ. ոտոտալ ի կապան. 2. վերստին գնել. 3. գարձեալ ոտոտել. ինեղ ոտրան. ինեղ ոտրան։ — sulla feccia, faire faute sur faute. յորում ի վերայ ոտոտալ. յանձին. յանձին ինեղ ոտրան։

Rimbottamento, *sm.* reproche, m. յանդիմանութիւն. նշանաւորութիւն. ինեղ ոտրան։

Rimbottatore, *va.* réprimander, gronder. յանդիմանեմ. յերկնս հայհոյեմ. յանդիման առնել. յանդիմանիլ. նշանաւորել. ինեղ ոտրան. ինեղ ոտրան։

Rimbottatóre, *sm.* grondeur, m. յանդիմանիչ. ինեղ ոտրան։

Rimbottévole, *a.* plein de reproches. պատառհասոյզ. ինեղ ոտրան. ինեղ ոտրան։

Rimbrótto, *sm.* reproche, m. յանդիմանութիւն. նշանաւորութիւն. ինեղ ոտրան։

Rimbruttire, *vn.* enlaidir. պատգամալ. ոտոտ գամալ. ինեղ ոտրան. ինեղ ոտրան։

Rimbucare, *va.* i entrer dans le trou, se cacher. ի ծակս մտանալ գոգել. ինեղ ոտրան. ինեղ ոտրան։

Rimbuchiare, *va.* remoucher. ձգել գնալ նաւակաս. ինեղ ոտրան. ինեղ ոտրան։

Rimediàbile, *a.* guérissable. բժշկելի. որում կայ ինչոք բժշկութիւնն. ինեղ ոտրան. ինեղ ոտրան։

Rimediáre, *vn.* remédier. գնդ մտանալ. գարմանել. բժշկել. գարմանի առնել. ինեղ ոտրան. ինեղ ոտրան։

Rimediatóre, *sm.* celui qui remédie, réparateur, m. գարմանիչ. բժշկիչ. ինեղ ոտրան. ինեղ ոտրան։

Rimedicársi, *vp.* *prendre de nouveaux remèdes.* գործել նորով դեղ առնուլ. Խըմբ ինձ ~ ասե՛ր.

Rimédio, *sm.* *remède, moyen*, m. 2. *médecine, f. médicament*, m. գործիք. Չկայ պատարագ պայման. Ամենագործ. 2. դեղ. գործած. բժշկարվեստ. Խմաւ. լաւ. Խել ~ ասե՛ր. 2. ինձ. ճեղ.

Rimedire, *va.* *racheter.* 2. *ramasser.* փրկել. պատել. գնել. փրկանաւ. 2. *étonner, abasourdir.* Խըռալ. Խոր ասե՛ր. Խոռնըմբոռ. 2. Խոթ ինձ.

Rimeditáre, *vn.* *réfléchir encore.* անդրէն խորհիլ. խոկալ. մտաւորիլ. Խելօք պէս Խելամիտ, գործել Խոր ինձ.

Rimeggiáre, *vn.* *versifier, rimer.* չափաւ բան ասել. Բէր. Ճառախօս Խինձ. Խելի Խօսք.

Rimembránza, *sf.* *souvenir*, m. յիշատակ. յիշատակ. ուշ. անո. Խէր. Բէր. Խօս.

Rimembráre, *va.* *faire souvenir.* յիշեցուցանել. յաւ յաձել. Խորհրդ գործ.

Rimembrársi, *vp.* *se souvenir, se rappeler.* յիշել. յիշատակել. գնալ աձել. անոնք Խէր Խինձ. Խորհրդ Խըմբ.

Rimemorare, *va.* *remémorer, rappeler.* յաւ յաձեր. յիշեցուցանել. անորոշ. Խորհրդ Խինձ գործ.

Rimenáre, *va.* *ramener.* 2. *toucher, manier.* 3. *remuer, agiter.* պարեր աձել. գարձուցանել. 2. *ի ձեռն առնուլ, շօշափել.* 3. *շարժել.* Խերբոր Խել Խինձ գործ. 2. ասե՛ր Խելացնել. 3. ~ Խըռալ. Խերբոր Խինձ գործ.

Rimendáre, *va.* *ravauder, recoudre.* կարկատել. նորոգել. Խոնարհել.

Rimendatóre, *sm.* *ravaudeur*, m. կարկատիչ. Խոնարհիչ. Խոնարհ.

Rimendatúra, *sf.* *ravaudage, raccoutrement*, m.

Rimendo, *sm.* Իմ. կարկատանի. կարկատանալ գործ. լրտիճել. Խոնարհ. Խոնարհ. Խոնարհ. Խելի Խէ՛ինձ Խէր.

Rimenio, *sm.* *secouement*, m. ճօճանչելն. ասրոտ. Խերճ. ~ Խըռալ.

Rimeno, *sm.* *retour*, m. գործ. Խերճ. ան Խել.

Rimentita, *sf.* *nouveau démenti*, m. նորոգ յանդիմանութիճն, լրիճն բոլոր ասութիճան. Խերբոր Խոսն Խըճարս.

Rimeritamento, *sm.* *récompense, reconnaissance*, f. Հատուցումն. վարձ. գործ փոխարինիճ. Հոգեն. Խորճիճ. Խոռնըմբոռ. գործ Խէ՛ին.

Rimeritáre, *va.* *récompenser.* Հատուցանել. վարձահատոյց լինել. տալ արիւռոյ. Հոգեն Խերճիճ. Հոգեհանգիստիճն Խինձ.

Rimescolamento, *sm.* *mélange*, m. 2. *familiarité*, f. 3. *trouble, effroi*, m. խառնուածք. խառնակութիճն. չխոճ ութիճն. 2. ընտանութիճն. Հաղորդակցութիճն կենաց. 3. խռովութիճն. գարշութ գարձ. արհաւիրք. Խորհրդ Խըճարս. ~ Խըռալ. Խոնարհ Խինձ. 3. Խորճ.

Rimescolánza, *sf.* *confusion*, f. *mélange*, m. *mixtion*, f. խառնութիճն. խառնուած. խառնակութիճն. չխոճութիճն. Խորճ Խըճարս.

Rimescoláre, *va.* *mêler.* 2. *retoucher.* 3. *altérer, troubler.* խառնել. խառնակել. չխոճել. 2. վերանոյ նեաւ արկանել. Հեռն գործել. 3. չխոճել. խռովել. տղմիկ Խորճ Խորճ. 2. Խոնարհել. 3. Խորճ Խոռնըմբոռ. ~ Խըռալ Խոնարհ Խինձ.

Rimessa, *sf.* *remise*, f. 2. *répartie*, f. 3. *pardon*, m. *rémission*, f. 4. *rappel de l'exil*, m. 5. *correction, addition*, f. *renvoi*, m. 6. *remise*, f. 7. *rejeton, rejet*, m. գործ. Հատուցիճն. գործ վերանոյ գործ. արձակիճն. 2. անդրէն, կրկնեալ պատասխանի. 3. Խելել. Խոգալ Խինձ. 4. գործ. գործ կրկին յաջորդանաց. արձակ կոչ. 5. յանձնած. յանձնալ. ապրելոյ բանք. 6. կայանք. գործ կառաց. 7. բոզքոյ. չարատիպ. Խերբոր գործ. Խերբ Խոռնըմբոռ. 2. բերած գիշատ. 3. ~ Խըռալ. Խոնարհ. 4. ~ Խոնարհ Խոռնըմբոռ Խերբ Խոռնըմբոռ. 5. Խըռալ Խոսն. 6. ~ ասե՛ր. Հին Խել Խերբոր. 7. ~ ասե՛ր Խնձ.

— della palla, *repercussion*, f. ընկերիճն, յետս առաքումն գնդին. (չաւոնաս) Խոնարհ Խերբ ասե՛ր, Խոռնըմբոռ.

— di danari, *remise*, f. փոխանակ. առաքումն արծաթոյ. Խոնարհ.

Rimessamente, *av.* *modestement, humblement.* 2. *négligemment, froidement.* գործ. պարեզաստեամբ. խառնըմբոռեամբ. 2. ցրուեամբ. Հեգգութեամբ. անհոգութեամբ. Խոնարհ. Խոռնըմբոռ Խէ՛ր. Խոռնըմբոռ Խինձ.

Rimessíbile, *a.* *remissible.* Խերճիճ. գործ գոյ Խոգալ Խինձ. Խել Խոռնըմբոռ.

Rimessione, *sf.* *rémission*, f. *pardon*, m. 2. *compromis*, m. Խոգալ Խինձ. Խերճ. 2. յանձնաժողովութիճն. Խոգալ գործ յանձնաժողովութիճն սկզբ. Խել Խոռնըմբոռ. 2. Խոնարհ Խոռնըմբոռ Խերճիճ գործ.

Rimessiticcio, *sm.* *rejeton*, m. *nom donné à tout arbre qui naît de rejetons.* ծառ. Խառնած. Խերճիճ գործ. Խոռնըմբոռ.

Rimésso, *a, a.* *remis, e.* 2. *faible, humble.* 3. *bas, se. lâche, mou, lle. lent, e.* գործ. Հեզաւոր. Հեզ. ապիկար. 2. Խերճ. ապար. Խոռնըմբոռ. 3. Խերճ. ապար. Խերբոր գործ. Խոռնըմբոռ. Խելօք. 2. Խորճ. գործ Խինձ. 3. Խոռնըմբոռ. Խելել.

Rimésta, *sf.* *mélange*, m. 2. *reproche*, m. խառնուած. խառնութիճն. 2. կշտամբութիճն. յանդիմանութիճն. գործ Խոռնըմբոռ. գործ. 2. ~ ասե՛ր. Խոռնըմբոռ.

Rimestáre, *va.* *mêler, manier.* խառնել. Հեռն գործել. Խոռնըմբոռ Խելել. Խոռնըմբոռ.

Rimettere, *va.* *remettre.* 2. *repousser.* 3. *enfermer, renfermer.* 4. *diminuer, affaiblir.* 5. *remettre à qn., donner.* 6. *reprendre, recommencer.* 7. *pardonner.* 8. *faire des remises.* 9. *gagner, empocher.* 10. *pulluler.* Հետադարձ գործ. 2. գործել. 3. արկանել. գործել. 4. Նուազցուցանել. Հեռացուցանել. 5. յանձն առնել. Հատուցանել. տալ. 6. սկիզբ առնել. յաւ Հարկանել. 7. Հոգալ. արձակել. Խելել. 8. առաքել (Հատոյն. արձակի). 9. չուշել. առնուլ.

10. արձակել, (ոսոս). Բերդը ետուն. 2. ոչոչել. 3. ղրկոտնել. ետուն. 4. Բեռ. ել Բիդե. տալ Բիդե. Բեռ ել Բիդե. Վերել Բիդե. տեսակ ետուն. 6. գալ Բոտնել. Բե տալ. 7. ետ Վերել. գալ Բոտնել. 8. Բեռ Բոտնել. Վերել. 9. ետուն Բոտնել. ոչոչ Բիդե. 10. տալ. (տալ) պիդե.

— vn. pousser de nouveau, rejeter. արձակել. բուսանել. պիդե. Վերել. տալ.

Rimettersi, vp. s'en rapporter. 2. se désister, ralentir. յանձն յիդել. 2. Բի գալնալ. Տալ. գալ. Վերել. Բոտնել. Բե Վերել. տալ.

Rimettimento, sm. remission, f. Բի գալ Բի Բե Բել.

Rimettiticcio, sm. rejeton, m. չատ Բի ետուն. Բատ ոչոչի. տալ Բերել.

Rimirare, va. regarder (fixement). պչնել. յատնալ. Տալել. Նալել. ոչ ոչ գալ Բոտնել. գալ Բոտնել.

Rimiro; sm. regard, coup d'œil, m. Նալ. յանգ. Տալել գալ Բոտնել. գալ Բոտնել.

Rimischiare, va. remêler, confondre. Բատ Նել. Բատնալել. չիոնել. Բ գալ Բերել Բոտնել.

Rimissione, sf. rémission, f. pardon, m. grâce, f. 2. satisfaction, f. 3. soumission, f. Բի գալ Բի Բե. Նեղել. յերդնալ. 2. Տալ. ատյան. Ա. բատ Բի Բե Բի. 3. Հպատակել Բի Բե. գիշ Բատնել. Վալ Բիդե Բել. ոչել. 2. Բ ետուն Բի Բե. 3. Բի ետուն.

Rimisurare, va. remesurer. գործնալ չափել. Բերդը Բալ Բիդե.

Rimargināre, va. consolider. կցել. բժշկել. (գվերդ). պիդե Բիդե.

Rimmollare, va. remouiller. մշատնգալ Բի Նալ. Բերդը ետուն Բիդե.

Rimoderāre, va. corriger de nouveau. մշատնգալ ատգել. չափ. Տալ գնել. Բերդը Բալ ետուն Բ Բիդե.

Rimodernāre, va. réduire à la moderne. Նորանել. ատել. Բ կերպարան այժմ. ատերբնել ետուն. Նոր Բիդե. Նոր պիդե Բե ոչոչ.

Rimolināre, vn. tournoyer. ատել չորբրել. գատնատնել. (ետո) ոչոչել.

Rimondaménto, sm. nettoiement, m. արատ Բի Բե. Տաքրտ Բի Բե. Բ Բ Բ Բ Բ Բ Բ Բ.

Rimondāre, va. nettoyer, curer. 2. élaguer. 3. lig. expier, purger. Տաքրել (գվերդ). 2. յատնալել. բշոել. 3. արատ Բի Բե. Տաքրել. (ետուն) Բ Բ Բ Բ Բ Բ Բ Բ

անդամակ. Հեռի. բացարձակ. Հեռատար. Անկախ. առանձին. — ուշ. Իբրև. Ինչնին.

Rimovimento, *sm.* ի *eloignement*, *déplacement*.

Rimozione, *sf.* ի *ment*, *m.* Հեռացուցանելը. անջատումն. Իբրև ուշ.

Rimpadronirsi, *vp.* *s'emparer de nouveau*. Միւսանգամ տէր լինել. Ինքզինք տալ. ի բնին.

Rimpalmare, *va.* *calfater*, *calfeutrer*. Ծեփել կոպաներով. կոպել. Ի ծուխ ի ծուխ.

Rimpaludare, *vn.* *croupir*. Մաքրանալ. լինել յելատեղս. գառնալ ի ճահիճս. դիհիլ, ի ծուխ.

Rimpannucciarsi, *vp.* *retablir ses affaires*. յաջողել. Միջանալ յարդաւանիւնէ. Իւր բոյն կերտել. զարնալ. ի ծուխ. ի ծուխ ի ծուխ.

Rimparare, *va.* *apprendre de nouveau*. գաղնալ ուսանել. Ինքզինք ի ծուխ.

Rimpastare, *va.* *repetrir*. 2. *lig.* *retoucher*, *refondre*. Միւսանգամ զանգանել. 2. Միւսանգամ յարդարել. Նորոգել. կազմել. Ինքզինք ի ծուխ. 2. Ինքզինք ի ծուխ.

Rimpatriarsi, *vp.* *retourner dans sa patrie*. գառնալ ի գաւառ իւր. Ինքզինք ի ծուխ.

Rimpaurare, *vn.* *avoir encore peur*. գաղնալ երկնչել. զարհուրել. Ինքզինք ի ծուխ.

Rimpazzare, *vn.* *faire folie sur folie*. եւս զան գիւս ծռել. Ինքզինք ի ծուխ.

Rimpeciare, *va.* *calfater*. կոպել. Ծեփել նաւի. կոպաներ ի ծուխ. ի ծուխ.

Rimpedulare, *va.* *ressemeler*. Նորոգել. նորոգ հիւսել գիրքոյն զանկապանին. յշոյ. ոյն ի ծուխ. ի ծուխ.

Rimpennare, *va.* *remplumer*. 2. *ranimer*. Ինքզինք ի ծուխ. Նորաթուսուր գարգաւրել. 2. Վերդանգաղացանել. Ի ծուխ. արծաթանել. վառել. Ինքզինք ի ծուխ. 2. Ի ծուխ ի ծուխ.

Rimpennarsi, *vp.* *se remplumer*. 2. *se cabrer*. Նորաթուսուր գարգաւրել. 2. Կանգնել, յառնել կալ երիվարաց ի վերայ յետին ոտիցն. Ինքզինք ի ծուխ. ի ծուխ.

Rimpetto, *adv.* *en face*, *vis-à-vis*. դէմ յանդիման. Di, a —, ի դիմաց. Հանդէպ. ի հանդիպոյ. ընդդէմ. Ի ծուխ ի ծուխ.

Rimpiagare, *va.* *blesser de nouveau*. վէրս ի վերայ վիրաց յաւելուլ. գարձեալ խոցել. Ինքզինք. Ինքզինք ի ծուխ. ի ծուխ.

Rimpiagnere, *va.* *déplorer*. ողբալ. ապաշաւել. Ինքզինք. ի ծուխ.

Rimpiastrare, *va.* *empâter*, *barbouiller de nouveau*. 2. *rajuster*, *refaire*, *arranger*. Միւսանգամ ծեփել. Ծեփել. օծանել. 2. Նորոգել. յարդարել. Միւսանգամ կազմել. կարգել. Ինքզինք ի ծուխ. ի ծուխ ի ծուխ. Ի ծուխ. 2. Ինքզինք ի ծուխ. ի ծուխ. Ինքզինք ի ծուխ.

Rimpiattare, *va.* *cacher*. Ծածկել. խաղալ. Ինքզինք. ի ծուխ. Ինքզինք. ի ծուխ.

Rimpiattarsi, *vp.* *se tapir*. Ինքզինք ի ծուխ. անկալ լինել. Ինքզինք. ի ծուխ.

Rimpiatto, *a*, *a.* *tapi*, *caché*, *e.* Ծածկեալ. Ինքզինք. ի ծուխ.

Rimpiazzare, *va.* *remplacer*. ի տեղւոյ կացուցանել. կարգել. փոխանակ. տրնել. Ինքզինք ի ծուխ. Ինքզինք ի ծուխ.

Rimpicciolire, *va.* *rapetisser*. փոքրկացուցանել. պակասեցնել. Ինքզինք. ի ծուխ. ի ծուխ.

— *vn.* *se rapetisser*. փոքրկանալ. պակասել. Ինքզինք. ի ծուխ.

Rimpinguare, *va.* *rengraisser*. գարձեալ պարարել. Ինքզինք ի ծուխ. ի ծուխ.

Rimpinzamento, *sm.* *plénitude*, *réplétion*, *f.* լեալ. գեղակեր. յորդանալ. Ինքզինք. ի ծուխ. ի ծուխ.

Rimpinzare, *va.* *gorger*. գեղացուցանել. խնկել. լեալ. Ինքզինք. ի ծուխ. ի ծուխ. Ինքզինք ի ծուխ. ի ծուխ.

Rimpolpare, *va.* *regraisser*. 2. *se reproduire*, *se régénérer*. պարարել. լեալ. ի ամ. բից. գիրանալ. առատանալ. 2. ամէն ինչ լեալ (վիրաց). ի ծուխ. ի ծուխ. Ինքզինք. 2. (Ի ծուխ ի ծուխ) ամ ինչ. ի ծուխ.

Rimpolpettare, *va.* *confirmer ce qu'un autre a dit*. Համառել. գրան ապաւ. ոգալ. ի պարտան անել. առատախոսական. ի ծուխ ի ծուխ.

Rimpopolarsi, *vp.* *se repeupler*. Միւսանգամ բնակ. մարդաբնակ լինել. (Ի ծուխ) Ինքզինք. ի ծուխ. Ինքզինք ի ծուխ.

Rimpostemire, *va.* *suppurer*. Թարախել. վիրաց. Ի ծուխ ի ծուխ.

Rimpozzare, *va.* *croupir*. Մաքրանալ. գառնալ ի ճահիճս. ի ծուխ. Ինքզինք. ի ծուխ.

Rimpregnare, *va.* *devenir encore enceinte*. Միւսանգամ յղանալ. Ինքզինք հղի ի ծուխ.

Rimprocciamento, *sm.* *reproche*, *blâme*, *m.* 2. (t. di rett.) *réprehension*, *f.* Կանդիմանութիւն. Միզագրանութիւն. ապտակ. պարսաւանք. 2. Կշտամբութիւն (Առ. Աստուածաշունչն). ի ծուխ. Ի ծուխ. Ի ծուխ.

Rimprocciare, *va.* *reprocher*, *blâmer*. Կանդիմանել. կշտամբել. Միզագրիլել. պարսաւել. Ինքզինք. ի ծուխ. ի ծուխ.

Rimproccio, *sm.* *reproche*, *m.* կշտամբանութիւն. Ի ծուխ.

Rimprometterе, *va.* *promettre de nouveau*. գարձեալ խոստանալ. Ինքզինք ի ծուխ. Ի ծուխ ի ծուխ.

Rimprottare, } *v.* Rimproverare, ecc.
Rimpróttо, }

Rimproverabile, *a.* *blâmable*, *reprochable*. գարժելի. Եարելի. Իշելանահան. Ինքզինք ի ծուխ. ի ծուխ. ի ծուխ.

Rimproveramento, *sm.* *blâme*, *reproche*, *m.* գարժանք. պարսաւանք. յանդիմանութիւն. յաղագս. Ինքզինք. ի ծուխ.

Rimproverare, *va.* *reprocher*, *blâmer*. 2. *insulter*. յանդիմանել. գարժել. Եարելի. սադանել. Նախատել. Ի ծուխանել. 2. անհայր լինել. պղծանել. Ինքզինք ի ծուխ. ի ծուխ. Ինքզինք ի ծուխ. ի ծուխ. Ինքզինք ի ծուխ. Ինքզինք ի ծուխ. Ինքզինք ի ծուխ. Ինքզինք ի ծուխ.

Rimproverazione, *sf.* } *réprimande*, *insulte*,
Rimprovério, *sm.* } *f.* *reproche*, *outrage*, *m.*
Rimprovero *sm.*

Նոսիթեան · ապականութիւն · թշնամանք · նախատինք · նսեմանալ տալու · նսեմութիւն · ամօթալից · ամօթալի · խոտան

Rimughiare, *vn.* mugir de nouveau. միւս. Նախգամ բլթել · Բեռոք (Եղեր) գեօղրոհել ·

Rimuginare, *va.* fureter, chercher soigneusement. խիւզակալ գրանել · յուզել · խուզել · խնդրել, փոքիմ յօժարութեամբ · նայիլ տալու · տրտնջ · տրտնջ Նորոգել ·

Rimultiplicare, *va.* multiplier davantage. եւս քան զեւս բազմացուցանել · ահա կրկնել · Բեռոք դրդ կիներ ·

Rimuneramento, *sm.* récompense, rémunération. Նորոգ պարգեւ · Հատուցումն · փոխարէն · Խոհեմութիւն · Իւրացում · ապրանք · Հատուցում ·

Rimunerare, *va.* récompenser, rémunérer. Հատուցանել · առնել գործ փոխարինի · վարձատրուիլ լինել · տալ արժանւոյ · Խոհեմութիւն վերուկ · Ողորմելի կիներ ·

Rimuneratore, *sm.* rémunérateur, m. Հատուցանող · վարձատրուիլ · պարգեւատու · Խոհեմ վերուկ ·

Rimunerazione, *sf.* rémunération, f. վարձք · պարգեւ · արժանի · Հատուցումն · Խոհեմութիւն · Ողորմելի կիներ ·

Rimuovere, *va.* remuer. 2. ôter, écarter, enlever. 3. détourner, dissuader. միւսանգամ շարժել, տապանելացուցանել · 2 · ի բաց տանել · բառնալ · Հեռացուցանել · 3 · շրջել, գործուցանել ի մտաց կամելացուցանել · Գրաժարելացուցանել · Բեռոք եղբայրոնիկ · տարուած · 2 · Եղբայրութիւն · Եղբայրական · Ողորմելի · 3 · Ցաւագրական ·

Rimurare, *va.* reboucher. 2. boucher, murer. կրկին որմ անել · 2 · խեղուլ դրաւնան որմով · առակաւել · ակզել · Բեռոք տալու Ելեկեղ · 2 · Ողորմելի · տիպար իւր ի գործոն · տիպար Եղբոր ·

Rimurchiare, } *va.* Rimorchiare, Rimorchio.
Rimurchio , }

Rimutamento, *sm.* v. Rimutazione.

Rimutare, *va.* rechanger, transformer. փոփոխել · շրջել · փոխել · տեսչութիւն · տեսչանալ · Բեռոք իմ ·

Rimutazione, *sf.* changement, m. révolution, f. փոփոխութիւն · շրջանակ · փոփոխութիւն · տեսչութիւն · Ողորմելի · Բեռոք · Ելեկեղ ·

Rimutévole, *a.* inconstant, variable. փոփոխելի · յեղյեղական · տեսչելի · պէտ գործոց տեսչ ·

Rina, *sf.* ange, m. (espèce de poisson.) գուարճան ձուկն · ֆերիշեան գաղջ ·

Rincaerbire, *va.* fâcher, aigrir de nouveau. դառնացուցանել · զրդռել · Եղբայրութիւն · Ողորմելի · Ելեկեղ Ելեկեղ ·

Rinarrare, *va.* reconter. պատմել միւսանգամ · Բեռոք Նոքա Ելեկեղ ·

Rinascente, *a.* renaissant, e. վերստին Ծնեալ · արժանաբեալ · Նորոգ · Բեռոք գործոն · Ելեկեղ օրհն ·

Rinascenza, *sf.* renaissance, f. վերստին Ծնունդ · Բեռոք գործոն ·

Rinascere, *vn.* renaître. վերստին Ծնանել · Բեռոք գործոն ·

Rinasciménto, *sm.* renouvellement, m. renaissance, *sf.* Ծնաւսանս, f. վերստին Ծնունդ · Նորոգութիւն · Բեռոք գործոն · Ելեկեղ Ելեկեղ ·

Rinato, *a, a. né de nouveau.* վերստին Ծնեալ · Նորոգ Ծնունդ · Բեռոք գործոն ·

Rinavigare, *vn.* naviguer encore. միւսանգամ Նաւարկել · Բեռոք Ելեկեղ Ելեկեղ ·

Rincacare, *vn.* être ingrat. ապաքաղաքացի լինել · Եղեկ Նախանձոտ · Նախանձոտութիւն ·

Rincacciare, *va.* rechasser, repousser. վանել · փախուցանել ետեւ · Հանել · ի բաց վաղել · Ելեկեղ · տեսչ Ելեկեղ ·

Rincagnarsi, *vp.* se refrogner. խոժոռանալ երեսաց Նորել · Եղեկ · Ելեկեղ գործոն ·

Rincagnato, *a, a.* camus, e. ապականեալ · Ելեկեղ գործոն ·

Rincalciare, *va.* repousser. միւսանել · Հալածել · Ելեկեղ · Ելեկեղ ·

Rincalcinare, *va.* recrépir. դարձեալ Ելեկել կրով · բանել · Բեռոք տեսչելե ելեկեղ · գործոն Ելեկեղ ·

Rincalorire, *va.* réchauffer, rallumer. միւսանգամ Ջեռացուցանել · բորբոքել · Բեռոք Ելեկեղ ·

Rincalzamento, *sm.* action de rechausser un arbre, f. շուրջանակի կուտելն Հոգս գետնոյ · ապա ԵԼեկեղ Բեռոք գործոն ·

Rincalzare, *va.* rechausser un arbre. 2. fig. solliciter, insister, presser. 3. soutenir. շուրջանակի կուտել (Հոգս) գետնոյ · պընդացուցանել · 2 · Ելեկեղ գործոն · 3 · Հաստատել · զօրացուցանել · ամրացուցանել · ապա ԵԼեկեղ Ելեկեղ · 2 · ամրել · ապահովել · 3 · Հաստատել · զօրացուցանել · ամրացուցանել · ապա ԵԼեկեղ Ելեկեղ · տեսչ գործոն · տեսչ Ելեկեղ · 2 · Ելեկեղ Ելեկեղ · 3 · Ելեկեղ Ելեկեղ · Ելեկեղ Ելեկեղ ·

Rincalzarsi, *vp.* recouvrer ses forces. վերստին զօրանալ · Բեռոք Ելեկեղ ապա · գործոն ·

Rincalzata, *sf.* } support, appui, soutien, m.
Rincalzo, *sm.* } 2. fig. défense, protection, f. ապահ · Նեցուկ · ամրութիւն · Հաստատութիւն · 2 · պաշտպանութիւն · օգնականութիւն · տեսչ · տեսչ · 2 · Հիմնել ·

Rincanata, *sf.* mercuriale, f. վերստին ծիծաղ · ապրլսան · ԼԷՔԵՐ ·

Rincannare, *va.* clore de roseaux. խնայ Եղեկամբ · Ելեկեղ Ելեկեղ ·

Rincantare, *va.* remettre à l'enchère. միւսանգամ ի Հասարակաց կամ յաճախակ վաճառս Հանել · Բեռոք գործոն Ելեկեղ · գործոն ԼԷՔԵՐ ·

Rincantucciarsi, *vp.* se cacher dans un coin. թաքչիլ · գոգել յանկիան ուրիք · պէտ գործոն · տեսչանալ ·

Rincaponire, *vn.* s'entêter, s'obstiner de nouveau. գարձեալ յամառել · պնդել · Բեռոք Ելեկեղ ·

Rincappare, *vn.* retomber dans qc. գարձեալ անկանել · Բեռոք (տեսչանալ) տեսչ · Ելեկեղ ·

Rincappellare, *va.* rentasser, augmenter. 2. retomber malade. միւսանգամ կուտել · յաւելուլ · առնցուցանել · 2 · գարձեալ Հիւանդանալ · կրկնել տեսչին · Բեռոք Ելեկեղ ·

ուրիշուհի • ուրիշներ • 2 • ինչոր ի—ինչ-ինչ • ի—ինչ-ինչ ։

Rincappellazione, *sf.* *mercuriale*, f. *քանդիմանութիւն* • *կշտամբութիւն* • *ալեր* • *լէքէտ* ։

Rincarare, *va.* *e n.* *rencherir*, *devenir plus cher.* *անհրանքանել*, *առաւելու գնիմ* • 2 • *անել* ։ *բարձրանալ գնոց* • *պետունէը ուրիշուհե* • 2 • *պետունէ ուրիշուհ* • *պետունէ ալմա* ։

Rincarire, *vn.* *renchérir.* *անել*, *առաւելու գնոց* • *մեծանալ իմել* ։ *պետունէլանալ* • *պետունէ ուրիշուհ* ։

Rincarnare, *vn.* *rengraisser.* *միանգամ գիրանալ* • *անգամանալ* • *ինչոր* • *ուրիշուհ* ։

Rincartare,va *recouvrir de papier.* *2.lustrer.* *միանգամ քարտիսի պատել* ։ *նամեակ* ։ 2 • *փայլեցուցանել*, *զարուհ* • *ինչոր* • *պետունէ* • *ինչ-ինչ* • 2 • *ալեր* • *ինչոր* ։

Rincattivire, *vn.* *devenir plus méchant.* *յոռանալ* • *վհասանալ* ։

Rincavallare, *va.* *fournir de nouveaux chevaux.* *գոյանալ* *հնձուցանել* • *պասպառանել* • *ալ ալ* *երթալ* • *ինչոր* • *պետունէ* • *ալ* *ինչոր* • *հաշտուհ* ։

Rincavallársi, *vp.* *se pourvoir d'un nouveau cheval.* *2.* *se remettre en hardes*, *remonter sur sa bête.* *գնել*, *գոանել*, *պասպառանել իւր ալ*, *նոր երթալ* • 2 • *միանգամ հնձանել* • *գոյանալ կոպիտ* • *վասել* • *դալ* • *ինչոր* *ի ալ* • *ուրիշ* • *ալ* • *ինչոր* • 2 • *ինչոր* • *պետունէ* ։

Rincellare, *va.* *reprocher*, *jeter au nez.* *յանդիմանել*ի *ամբ* *յերեսս* *հարկանել* • *յանդիմանել* • *հայհոյ* *ինչոր* • *ինչ-ինչոր* • *ուրիշ* ։

Rincerconire, *vn.* *s'aigrir*, *se tourner.* *ապականիլ* • *ի ի*ի*ս*ա*ս*ի*ն* *գոանալ* • (*ընթռա*) *դալ* • *ալ* • *ինչոր* ։

Rinchinare, *va.* *rebaisser*, *incliner*, *plier.* *նոել* • *իջուցանել* • *նամարձակացուցանել* • *ինչոր* • *ալ* • *ալ* • *ինչոր* ։

Rinchiúdere, *va.* *renfermer.* *փակել* • *ի*ն*ք*ն*ր* *արգելուլ* • *ինչոր* • *ինչոր* • *ինչոր* • *ինչոր* • *ինչոր* ։

Rinchiúso, *sm.* *clôture*, f. *enclos*, m. *enceinte*, f. *արգելան* • *արգելոց* • *ոսման* *գանի* • *ալոր* *ինչոր* *ինչոր* *ինչոր* • *ինչ* ։

— *a*, *a.* *renfermé*, *e.* *փակեալ* • *արգելեալ* • *ի*ն*ք*ն*ր* • *ինչոր* • *ինչոր* • *ինչոր* • *ինչոր* ։

Riciampáre, *va.* *refaire un faux pas*, *broncher de nouveau.* *գոանալ գնել* • *միանգամ ապրի արել* • *ինչոր* • *ալ* • *ինչոր* • *ինչոր* ։

Ricingnere, *vn.* *rester encore enceinte.* *գոանալ* *յղնալ* • *ինչոր* *նոալ* *ինչոր* ։

Riciprignire, *vn.* *se renflammer*, *s'aigrir*, *s'emporter.* *գոանալ բորբոքել* • *միանգամ ցասնալ* *վասել* • *կասալել* • *գոալ* • *ինչոր* • *ինչոր* *ինչոր* • *ինչոր* • *ինչոր* ։

Ricivilirsi, *vp.* *se civiliser.* *մարգաւորանիլ* • *քաղաքացուցանել* *գոալ* *առնալ* • *ինչոր* • *ինչոր* • *ինչոր* ։

Ricollâre, *va.* *recoller.* *միանգամ ապրի նով* *միանգանել* • *ինչոր* *ինչոր* • *ինչոր* • *ինչոր* ։

Rincominciamento, *sm.* *nouveau commencement*, m. *կրկին սկիզբն* • *միանգամ սկսուած* • *ինչոր* • *ալ* ։

Rincominciare, *va.* *recommencer.* *միանգամ սկիզբն առնել* • *գոանալ սկսանել* • *ինչոր* • *ալ* • *ալ* • *ինչոր* ։

Rincontra, *av.* *en face*, *vis-à-vis.* *Հանդէպ* • *դէմ* *յանդիման* • *ինչոր* • *ալ* *ինչոր* • 2 • *ինչոր* • *ալ* ։

Rincontrare, *va.* *rencontrer.* *Հանդիպել* • *պատահել* • *ընդ առաջ երանել* • *ալ* *ինչոր* • *ինչոր* ։

Rincontro, *sm.* *rencontre*, f. *պատահումն* • *Հանդիպումն* • *ալ* *ինչոր* • 2 • *v.* *Riprova.*

Di —, *en face*, *vis-à-vis*, *contre.* *դէմ յանդիման* • *Հանդէպ* • *ա*ա *Համեմատ* *ինչոր* • *ինչոր* • *ինչոր* • *ինչոր* ։

Rincoppellare, *va.* *remettre dans la coupelle.* *միանգամ*, *բազում անգամ արկանել* ի *բաժ* • *ալ* *Համեմատ* *ինչոր* *ալ* *ինչոր* • *ինչոր* ։

Rincoramento, *sm.* *encouragement*, m. *քաջալերանք* • *ինչոր* • *ալ* ։

Rincoráre, *va.* *encourager*, *exciter.* *քաջալերել* *տալ*, *քաջալերել* • *ինչոր* • *ինչոր* • *ալ* ։

Rincorársi, *vp.* *reprendre cœur.* *քաջալերել* • *ինչոր* • *ինչոր* • *ալ* ։

Rincordáre, *va.* *remonter* (*un luth*, *un violon*), *garnir de cordes neuves.* *միանգամ լարել* *գնալ* *ալ* • *ինչոր* • *ինչոր* • *ալ* ։

Rincoronársi, *vp.* *remettre la couronne sur sa tête.* *միանգամ* *ինչոր* *գնել* *ալ* *ինչոր* • *ինչոր* • *ալ* ։

Ricorrére, *vn.* *poursuivre.* 2. *fig.* *repasser dans son esprit.* *գնալ միանգամ* *ալ* *ինչոր* • *ինչոր* *ալ* *ինչոր* • *ալ* *ինչոր* • *ալ* *ինչոր* •

հրզիճ. գառնութիւն. զժկամակութիւն. դեւոր. Տան ոգեբուռ. անիւղիչ.

Rincrescióso, a, a. *plein d'ennui, inquiet, chagrin, e.* զժղոյն. Ծանր. տապակալից. տանջագնդեաց. Տան ոգեբուռ. տաքր. տաքիչ.

Rincrespare, va. *refriser.* գաղձալ. խոպոպել, գանգրալ, գանգրանալ. գոռծել. Ինքնըս ցէզբզբէի կինիս. ցէզբզբուիս.

Rincrudelire, va. *irriter de nouveau, aigrir.* Rincrudire, Ի գադձալ. գառնացուցանել. միւսանգամ գայրացուցանել, գրգռել. ինքնըս տաքրուիս. ցէզբզբուիս.

Rinculare, vn. *reculer.* Յետս դնդգնիլ երթալ. Յետս յետս երթալ. տրտս տզբրս. Ետրի Ետրի կինիմ.

Rindirizzarsi, vp. *s'adresser de nouveau.* միւսանգամ կանդնել, ուղղել. ինքնըս տզբրսնիչ.

Rinegáto, sm. *renégat,* m. ուրացեալ. ուրացող. գերնիցիս. Խաբեայ. եկիլ էիցոնին.

Rinettare, va. *nettoyer, curer, polir de nouveau.* միւսանգամ սրբել. գաղձալ. լրամաքել. մաքրել. ինքնըս ինքնիչ էիլ. տեսլամաք.

Rinfacciamento, *sm. réprimande,* f. *reproche,* m. յանդիմանութիւն. կշտամբանք. Ինչբ. ինոց.

Rinfacciare, va. *reprocher.* յանդիմանել. ետեւէն գերեան Տարկանել. յանդիմանել. նէ.ետեւն տրտսն. Տանչբ վերտին.

Rinfalconársi, vp. *s'égayer comme le faucon à la vue de la proie.* գնծալ, զուարթանալ իբրեւ զբազէ գերելոյ որոյ. ալ Էտչբէին տալն, ալը ներտիս լուիր ևաչ ալինիս.

Rinfamáre, va. *rendre la réputation.* Հաստատել զՀամբաւն. Դարձել զբաղի աՆուն ուրոյ. Էչբէնիին Էտտիս. տալնչբ Էտտիս.

Rinfantocciáre, va. *remettre en ordre, rajuster.* վերստին զդեցուցանել. յարդարել. ինքնըս ևչինիչբիս. տիւնչբն վերտին։ — va. *retomber en enfance.* միւսանգամ տղայանալ. մանկանալ. տզՏանալ. ինքնըս ցէՏանիչբիս. գաՏանիս. Տոնոչնիչբիս.

Rinferrajoláre, va. *couvrir d'un manteau.* Ծածկել. վերարկուաւ. գոճաւս տալ Էտրի.

Rinferrare, va. *raccommoder des ferrures, remettre des fers.* 2. *fig. rajuster, raccommoder.* Դարձել զերկաթի կազմանս. միւսանգամ յարդարել. զազուս. 2. յորինել, յարդարել. վերստին կարգել. տեչբէչբէի. տեւէ տալինէրի ևեչնէչբէ. տիւնչբիս. 2. տիւնչբինիս. տզբրս գոճաւ. Նիւսմ վերտին։

Rinfervorare, va. *redonner de la ferveur.* միւսանգամ եռանդն տնել. ինքնըս ալը, հավեռ ևեչնիչբ։

Rinfiammagióne, *sf. inflammation,* f. *paraphrase.* տալնչբէնիւն. Խոհոյնիս։

Rinfiammáre, va. *rallumer, enflammer.* 2. *fig. exciter.* բորբոքել. վառել. լուՏանել. 2. Ջնուցանել. գրգռել. յորինել. Խոհոյնալնչբոբիս. 2. Ինոչբէ, Ինոչբ ևչ Տէ. ցէՏանչբէ.

Rinfiancamento, *sm. appui, soutien,* m. Նեցուկ միջին. Հաստատութիւն. տեւոյտ Խոհոյնիս։

Rinfiancáre, va. *étayer, fortifier.* Հաստատել. պինդ. ամրացուցանել. ֆավէչբէիչբ. տեւոյտ Տոնոչ. գրկանչբ. տեւոյտ Տոնոչ ինիչբ։

Rinfiláre, va. *enfiler de nouveau.* միւսանգամ ասղանի մէջ ճակ ասղան անցուցանել. ինքնըս (էչբէչբ) էչբէչբ ևեչնէչբ։

Rinfloráre, vn. *refleurir.* միւսանգամ ճաչկել. ծաղկալ. ինքնըս էչբէչբէիչբ. ֆավէչբ էչբ։

Rinfocáre, va. *réchauffer, embraser.* Ջեռուցանել. վառել. բորբոքել. Տոնիչբ. Խոհոյնալնչբոբիս.

Rinfocolamento, *sm. embrasement,* m. *paraphrase.* Տոնիս. Խոհոյնիս։

Rinfocoláre, va. *réchauffer.* 2. *fig. exciter, incliner.* Ջեռուցանել. վառել. բորբոքել. 2. գրգռել. գրգռել. յորդորել. խրախուսել. Խոհոյնալնչբոբիս. 2. ֆէնաբէիչբ. ալիչբէի էչբէչբ։

Rinfocolársi, vp. *se mettre en colère, s'emporter.* բորբոքել. ի բարկութիւն բերել. զայրանալ. հրբալնիչբ. ֆավէչբ. ֆօռֆէչբէչբ։

Rinfoderársi, vp. *se retirer.* յինքն ամփոփել. կՏէչբէ։

Rinfóndere, va. *ajouter.* 2. *rendre fourbu.* միւսանգամ արկանել. յաւելուլ. 2. ընգաղնացուցանել, զաւս Յերդ. ալիչբիս. տալ ֆօռ. 2. դարչբէի այտ Խոհոյնալնօռ ալչբոիս։

Rinfondimento, *sm. addition, infusion nouvelle,* f. 2. *fig. ennui, déplaisir,* m. 3. *fourbure,* f. կրկին ՏԵղումն. արկանելն յաւելումն. 2. Ձանձրոյնի վիշտ. Նեղուելին. տալոյտիւնիւն. 3. բրանուելին ասեղ երկարի. ալիչբէիս. տալս ֆօռ. 2. տալնս. գնչբէ. ոչբէնի. գՏնիս. 3. դարչբէի այտ Խոհոյնալնչբոբ։

Rinformáre, va. *former (de nouveau).* անել ի կերպարանս յարդարել. յօրինել. կազմել. ինքնըս Խոհոյնիս. էչբէչբ ևեչնէչբ. տիւնչբիս. Նիւսմ. ալչբոյ ֆօռ.

Rinformazióne, *sf. nouvelle information,* f. Դարձեալ. յարդարումն. Խոհոյնիս. տիւնչբիս. Նիւսմ վերտին։

Rinfornáre, va. *remettre au four.* միւսանգամ ի Տնոց արկանել. ինքնըս ֆաչբոնիս ֆօռաս։

Rinforzamento, *sm. renfort,* m. զօրութիւն. ամրութիւն. ֆավէչբիս. տիւնչբիս. պինդ. Լիս։

Rinforzáre, va. *renforcer, fortifier.* զօրացուցանել. ամրացուցանել. պինդ. տիւնչբիս. ֆավէչբէիչբ. պինդ ևինիչբ։

Rinforzáta, *sf. secours,* m. զօրութիւն. օգնականութիւն. Խոյսչբ. ֆավէչբիս.

Rinforzicáre, va. *raffermir.* պինդ. զօրացուցանել. ամրացուցանել. ֆավէչբէիչբ. ֆավէչբիս վերտին։

Rinfórzo, *sm. renfort, secours,* m. ամրութիւն. օգնականութիւն. ֆավէչբիս վերտին. Խոյսչբ ևինիչբ. Խոյսչբ։

Rinfoscársi, vp. *s'obscurcir.* Նահանջել. ահանաչբ. Խոյսչբէչբ։

Rinfrancare, *va.* renforcer, affermir. *անդրա-յուժանել.* ամրանել. *հաստատել.* ի-նոր-ի-վին-ացնել. *ի-նո-ր-ի-վ-ին-ի-ն-ի-ն-ի-ն

Ringranáre, *va. ensemencer de nouveau. միւսանգամ ցորեան սերմանել.* Բեթբոր գոռացնալ եմ։

Ringrandire, *va. accroître, agrandir. մեծացուցանել.* ածեցուցանել. գնւթ-ն-իւրից. ընդլայնել։

Ringrassáre, *va. rengraisser. պիրացուցանել.* պարարել. ճարպելեցնել։

Ringravidaménto, *sm. nouvelle grossesse,* f. կրկին յղութիւն. Բեթբոր հղանալ եմ։

Ringravidáre, *vn. être encore enceinte. միւսանգամ յղանալ.* Բեթբոր հղանալ եմ։

Ringraziamento, *sm. remerciement,* m. *action de grâces,* f. *շնորհակալութիւն.* գոհութիւն. Բեթբեռնալ։

Ringraziare, *va. remercier. գոհանալ.* շնորհակալ լինել. Բեթբեռնալ եմ։

Ringrinzire, *va. rider. խորշակոտ առնել. ամֆոփել.* կարճամեցուցանել. Իր իւր ճիներ. դէմքեր. դաւթաբերութիւն. ճակատ-ն-իւրից։

Ringrossáre, *va. grossir davantage, augmenter. առաւրպացուցանել.* մեծացուցանել. առատկացուցանել. ընդլայնել. Բեղմնաւորել։

Ringuiggiare, *va. remettre le dessus des galoches. Նորագին գիրկս կապչոյց.* Ճոռոմ իր-ն-ի-ն-ի-ն-ի-ն. Իրեն իր-ն-ի-ն ճոռոմ։

Rinnaffiare, *va. humecter de nouveau, arroser encore. դարձեալ առդիանել.* Բեթբոր ռասլանել։

Rinnalzamento, *sm. rehaussement,* m. *élevation,* f. *Համբարձումն. վերացումն.* ճօնչիւն. Իրիցն։

Rinnalzare, *va. rehausser, élever davantage. առաւել բարձրացուցանել.* Համբառնալ. վերացուցանել. ոչխէն իր-ո-ի-ն-իւրից. Իր-ն-ի-ն-ի-ն. Իրեռոբ ճ-ն-ի-ն-ի-ն։

Rinnamorare, *va. rendre encore amoureux. առաւել բորբոքել ի սէր.* Ա-ն-ի-ն-ի-ն-ի-ն-ի-ն։

Rinnegamento, *sm. reniement,* m. *abjuration,* f. *ուրացութիւն.* Բեթբոր իրեն-ի-ն-ի-ն։

Rinnegare, *va. renier, désavouer. ուրանալ. յանգանա լինել. չեմ կալ. ապաստիլել.* Բեթբոր ի-ն-ի-ն. Իրեն։

— *il cielo, la fede, ecc. conjurer, employer tous les moyens possibles pour persuader. աղաչել. պաղատիլ. զամենայն Հնար Հնարել. առ ի Հաւանեցուցանելոյ զոր.* Ա-ն-ի-ն-ի-ն-ի-ն-ի-ն-ի-ն-ի-ն-ի-ն։

Rinnegato, *sm. renegat,* m. *ուրացեալ. ուրացող. ապստամբ.* Գ-ն-ի-ն-ի-ն-ի-ն։

Rinnestamento, *sm. greffe,* f. *պատուաստիկ.* Բեթբոր ռ-ն-ի-ն։

Rinnestare, *va. regreffer. 2. fig. réunir. միւսանգամ պատուաստել. պատուաստել. 2. միւսանգամ ի միմեանս խառնել. միաբերել. յօդել.* Բեթբոր ռ-ն-ի-ն-ի-ն։ 2. Բեթբոր Ռ-ն-ի-ն-ի-ն-ի-ն։

Rinnovagione, *sf. renouvellement,* m. *Նո-*

Rinnovamento, *sm.* } *նոգումն. Նորագործութիւն. Ի-ն-ի-ն-ի-ն. Ի-ն-ի-ն-ի-ն։*

Rinnovare, *va. renouveler, changer. Նորագրել. միւսանգամ օգտանել. փոխիլ. Ի-ն-ի-ն-ի-ն. Ի-ն-ի-ն-ի-ն։* 2. Բեթբոր ռ-ն-ի-ն։

Rinnovata, } *sf. renouvellement,* m. *Նորո-*

Rinnovazione, } *գումն. Ի-ն-ի-ն-ի-ն։*

Rinnovellare, *va. renouveler. Նորագրել. Ի-ն-ի-ն-ի-ն։*

Rinnovellazione, *sf. rénovation,* f. *renouvellement,* m. *Նորագործութիւն. Ի-ն-ի-ն-ի-ն։*

Rinoceronte, *sm. rhinocéros,* m. *պղնգեղջիւր. Ի-ն-ի-ն-ի-ն։*

Rinomanza, *sf. renommée,* f. *անուն. փառաւորութիւն. Համբաւ. քաջ անուն. ազ. Նամբաւ. Ի-ն-ի-ն-ի-ն։*

Rinomare, *va. renommer. անուանել. յիշել. գովութեամբ. յիշատակս գանձին. յաղագամ գովել. ճառ Իւր ունել. Ի-ն-ի-ն։*

Rinomato, *a. a. célebre, renommé, e. քաջանուն. անուանի. Հռչակաւոր. ազ-ն-ի-ն-ի-ն. Իրեռոբ ռ-ն-ի-ն։*

Rinomea, } *sf. réputation,* f. *renom,* m.

Rinominanza, } *քաջ անուն. փառաւորութիւն. Համբաւ. գովութիւն. ազ. Նամբաւ. Իրեռոբ. Ի-ն-ի-ն։*

Rinominare, *va. vanter, célébrer. յաղագէ. գովել. Հռչակ Տարկանել. Ի-ն-ի-ն-ի-ն։*

Rinómo, *sm. renom, m. réputation,* f. *գովութիւն. անուն լաւ. Ի-ն-ի-ն։*

Rinovagione, *ecc. v.* Rinnovagione, ecc.

Rinquartare, *va. écarteler. ի չորս մասունս բաժանել. Ի-ն-ի-ն-ի-ն։*

Rinquartato, *a. a. écartelé, e. 2. plein, rempli, e. բաժանեալ ի չորս մասունս. 2. լի. լցեալ. Ի-ն-ի-ն-ի-ն։*

Rinsaccamento, *sm. secousse,* f. *սասանեալ, երերումն (ի վերայ Տիոյ).* (ա Ի-ն-ի-ն-ի-ն։

Rinsaccare, *va. remettre dans le sac. անդրէն գնել ի քսակի. ի պարկ արկանել. Իրեռոբ ռ-ն-ի-ն։*

— *vn.* } *être secoué. սասանիլ.*

Rinsaccársi, *vp.* } *երերիլ (ի վերայ Տիոյ). Ի-ն-ի-ն-ի-ն։*

Rinsaldamento, *sm. consolidation,* f. *ամրացումն. պնդութիւն. Ի-ն-ի-ն-ի-ն։*

Rinsalvatichire, *vn. redevenir sauvage. միւսանգամ վայրենանալ. ի վայրենութիւն դառնալ. Իրեռոբ Իեղոյն ընթանալ։*

Rinsanguinare, *va. ensanglanter de nouveau. 2. renouveler, rouvrir (une plaie). գթձեալ յարիւն ներկուսել. 2. միւսանգամ Նորացել. բանալ (վէրս). Իրեռոբ գ-ն-ի-ն։*

Rinsavire, *vn. se corriger, redevenir sage. զգաստանալ. խնամանալ. յուղղութիւն գալ. Ի-ն-ի-ն-ի-ն։*

Rinsegnare, *va. enseigner de nouveau. 2. enseigner, faire savoir. զգաստեալ ուսուցանել. խրատուցանել. 2. Նանապանել. Նշանակել. զգացուցանել. Իրեռոբ Իեղ-*

բերիւթ ։ 2. ան-ընդհատ ։ ան-խիղճ ։ ան-ողոք ։

Rinselvársi, *vp.* se rembucher. 2. se recouvrir de bois. վերամին զողել ։ ամառանալ ։ ամառադամ ի թաւուտ ։ 2. ամառադամ անառատանալ ։ գաղձալ ։ անառատանիլ ։ ծերբերբ ։ ծերբերբ ։ ծերբերբ ։ 2. ծերբերբ օրհան ։ ծերբերբ ։

Rinsereníre, va. éclaircir. 2. rejouir. պարզել ։ լրջայուզանել ։ պղծամաղուզանել ։ 2. զուարթացուցանել ։ ուրախ առնել ։ փարատել զգայամիտին ։ ուրախ ։ ծառ ։ էլեր ։ ծերբերբ ։ ծերբերբ ։ 2. լուս ։ ծերբերբ ։ ծերբերբ ։

Rinserrare, va. enfermer, renfermer. փակել ։ արգելուլ ։ ի ներքս ։ ի ծերբերբ ։ ի ծերբերբ ։

Rinsignorirsi, *vp.* s'emparer, se rendre maître. ամառադամ տէր լինել ։ գաղձալ ։ տիրել ։ ծերբերբ տիրոջ ։ ծերբերբ ։

Rintagliáre, va. graver de nouveau. գործալ ։ գրաշել ։ քանդակել ։ ծերբերբ ։ ծերբերբ ։ ծերբերբ ։

Rintanársi, *vp.* se cacher, se tapir. որջամուտ լինել ։ զողել ։ ի ծերբերբ ։ ի ծերբերբ ։ ի ծերբերբ ։

Rintassáre, va. reboucher, calfeutrer. գործալ ։ ծերբերբ ։ ծերբերբ ։

Rintegráre, va. rétablir, remettre dans l'état primitif. յառաջին կարգն առնել ։ նորոգել ։ գաղձալ ։ ծերբերբ ։ ծերբերբ ։ ծերբերբ ։ — va. se reunir, se rejoindre. կցել ։ յաղել ։ միանալ ։ ծերբերբ ։ ծերբերբ ։

Rintegrazione, *sf.* renouvellement, m. նորոգումն ։ ծերբերբ ։ ծերբերբ ։

Rintenerire, va. attendrir de nouveau. 2. émouvoir, toucher. գաղձալ ։ կակղել ։ 2. ի ծերբերբ ։ ի ծերբերբ ։ ի ծերբերբ ։ ծերբերբ ։ ծերբերբ ։ ծերբերբ ։ ծերբերբ ։ ծերբերբ ։

Rintenerirsi, *vp.* s'attendrir. յուզել ։ խռովել ։ զգալ ։ ի ծերբերբ ։ ի ծերբերբ ։ ծերբերբ ։ ծերբերբ ։

Rinteramento, *sm.* renouvellement, rétablissement, m. նորոգումն ։ նորոգութիւն ։ ծերբերբ ։ ծերբերբ ։

Rinterráre, va. remplir de terre. ամառադամ լնուլ ։ ծերբերբ ։ ծերբերբ ։ ծերբերբ ։

Rinterrogáre, va. interroger de nouveau. գաղձալ ։ ծերբերբ ։ ծերբերբ ։

Rinterzáre, va. tripler. 2. fortifier, renforcer. երեքկին ։ 2. ամառաւել ։ ամրացուցանել ։ եւ այլ ոմն ծերբերբ ։ ծերբերբ ։ 2. ծերբերբ ։ ծերբերբ ։ ծերբերբ ։

Rintiepidáre, va. attiédir. 2. adoucir, mitiger. ծերբերբ ։ ծերբերբ ։ 2. գաղձալ ։ ծերբերբ ։ ծերբերբ ։ ծերբերբ ։

Rintiepidíre, *ger.* գաղձալ ։ ծերբերբ ։ ծերբերբ ։ 2. ծերբերբ ։ ծերբերբ ։ ծերբերբ ։ ծերբերբ ։ ծերբերբ ։

Rinunzia, *sf.* renonciation, *f.* 2. relation, *f.* rapport, rélation, *f.* rapport, *m.* 2. Cession, *f.* abandon, *m.* 3. Renonciation, *f.* désistement, *m.* 4. Démission, *f.* 5. Abdication, *f.* 6. Refus, *m.* 7. Désaveu, *m.* 8. Désistement, *m.* 9. Abnégation, *f.* 10. Résignation, *f.* 11. Abandon, *m.* 12. Renoncement, *m.* 13. Abdication, *f.* 14. Refus, *m.* 15. Désaveu, *m.* 16. Désistement, *m.* 17. Abnégation, *f.* 18. Résignation, *f.* 19. Abandon, *m.* 20. Renoncement, *m.* 21. Abdication, *f.* 22. Refus, *m.* 23. Désaveu, *m.* 24. Désistement, *m.* 25. Abnégation, *f.* 26. Résignation, *f.* 27. Abandon, *m.* 28. Renoncement, *m.* 29. Abdication, *f.* 30. Refus, *m.* 31. Désaveu, *m.* 32. Désistement, *m.* 33. Abnégation, *f.* 34. Résignation, *f.* 35. Abandon, *m.* 36. Renoncement, *m.* 37. Abdication, *f.* 38. Refus, *m.* 39. Désaveu, *m.* 40. Désistement, *m.* 41. Abnégation, *f.* 42. Résignation, *f.* 43. Abandon, *m.* 44. Renoncement, *m.* 45. Abdication, *f.* 46. Refus, *m.* 47. Désaveu, *m.* 48. Désistement, *m.* 49. Abnégation, *f.* 50. Résignation, *f.* 51. Abandon, *m.* 52. Renoncement, *m.* 53. Abdication, *f.* 54. Refus, *m.* 55. Désaveu, *m.* 56. Désistement, *m.* 57. Abnégation, *f.* 58. Résignation, *f.* 59. Abandon, *m.* 60. Renoncement, *m.* 61. Abdication, *f.* 62. Refus, *m.* 63. Désaveu, *m.* 64. Désistement, *m.* 65. Abnégation, *f.* 66. Résignation, *f.* 67. Abandon, *m.* 68. Renoncement, *m.* 69. Abdication, *f.* 70. Refus, *m.* 71. Désaveu, *m.* 72. Désistement, *m.* 73. Abnégation, *f.* 74. Résignation, *f.* 75. Abandon, *m.* 76. Renoncement, *m.* 77. Abdication, *f.* 78. Refus, *m.* 79. Désaveu, *m.* 80. Désistement, *m.* 81. Abnégation, *f.* 82. Résignation, *f.* 83. Abandon, *m.* 84. Renoncement, *m.* 85. Abdication, *f.* 86. Refus, *m.* 87. Désaveu, *m.* 88. Désistement, *m.* 89. Abnégation, *f.* 90. Résignation, *f.* 91. Abandon, *m.* 92. Renoncement, *m.* 93. Abdication, *f.* 94. Refus, *m.* 95. Désaveu, *m.* 96. Désistement, *m.* 97. Abnégation, *f.* 98. Résignation, *f.* 99. Abandon, *m.* 100. Renoncement, *m.* 101. Abdication, *f.* 102. Refus, *m.* 103. Désaveu, *m.* 104. Désistement, *m.* 105. Abnégation, *f.* 106. Résignation, *f.* 107. Abandon, *m.* 108. Renoncement, *m.* 109. Abdication, *f.* 110. Refus, *m.* 111. Désaveu, *m.* 112. Désistement, *m.* 113. Abnégation, *f.* 114. Résignation, *f.* 115. Abandon, *m.* 116. Renoncement, *m.* 117. Abdication, *f.* 118. Refus, *m.* 119. Désaveu, *m.* 120. Désistement, *m.* 121. Abnégation, *f.* 122. Résignation, *f.* 123. Abandon, *m.* 124. Renoncement, *m.* 125. Abdication, *f.* 126. Refus, *m.* 127. Désaveu, *m.* 128. Désistement, *m.* 129. Abnégation, *f.* 130. Résignation, *f.* 131. Abandon, *m.* 132. Renoncement, *m.* 133. Abdication, *f.* 134. Refus, *m.* 135. Désaveu, *m.* 136. Désistement, *m.* 137. Abnégation, *f.* 138. Résignation, *f.* 139. Abandon, *m.* 140. Renoncement, *m.* 141. Abdication, *f.* 142. Refus, *m.* 143. Désaveu, *m.* 144. Désistement, *m.* 145. Abnégation, *f.* 146. Résignation, *f.* 147. Abandon, *m.* 148. Renoncement, *m.* 149. Abdication, *f.* 150. Refus, *m.* 151. Désaveu, *m.* 152. Désistement, *m.* 153. Abnégation, *f.* 154. Résignation, *f.* 155. Abandon, *m.* 156. Renoncement, *m.* 157. Abdication, *f.* 158. Refus, *m.* 159. Désaveu, *m.* 160. Désistement, *m.* 161. Abnégation, *f.* 162. Résignation, *f.* 163. Abandon, *m.* 164. Renoncement, *m.* 165. Abdication, *f.* 166. Refus, *m.* 167. Désaveu, *m.* 168. Désistement, *m.* 169. Abnégation, *f.* 170. Résignation, *f.* 171. Abandon, *m.* 172. Renoncement, *m.* 173. Abdication, *f.* 174. Refus, *m.* 175. Désaveu, *m.* 176. Désistement, *m.* 177. Abnégation, *f.* 178. Résignation, *f.* 179. Abandon, *m.* 180. Renoncement, *m.* 181. Abdication, *f.* 182. Refus, *m.* 183. Désaveu, *m.* 184. Désistement, *m.* 185. Abnégation, *f.* 186. Résignation, *f.* 187. Abandon, *m.* 188. Renoncement, *m.* 189. Abdication, *f.* 190. Refus, *m.* 191. Désaveu, *m.* 192. Désistement, *m.* 193. Abnégation, *f.* 194. Résignation, *f.* 195. Abandon, *m.* 196. Renoncement, *m.* 197. Abdication, *f.* 198. Refus, *m.* 199. Désaveu, *m.* 200. Désistement, *m.* 201. Abnégation, *f.* 202. Résignation, *f.* 203. Abandon, *m.* 204. Renoncement, *m.* 205. Abdication, *f.* 206. Refus, *m.* 207. Désaveu, *m.* 208. Désistement, *m.* 209. Abnégation, *f.* 210. Résignation, *f.* 211. Abandon, *m.* 212. Renoncement, *m.* 213. Abdication, *f.* 214. Refus, *m.* 215. Désaveu, *m.* 216. Désistement, *m.* 217. Abnégation, *f.* 218. Résignation, *f.* 219. Abandon, *m.* 220. Renoncement, *m.* 221. Abdication, *f.* 222. Refus, *m.* 223. Désaveu, *m.* 224. Désistement, *m.* 225. Abnégation, *f.* 226. Résignation, *f.* 227. Abandon, *m.* 228. Renoncement, *m.* 229. Abdication, *f.* 230. Refus, *m.* 231. Désaveu, *m.* 232. Désistement, *m.* 233. Abnégation, *f.* 234. Résignation, *f.* 235. Abandon, *m.* 236. Renoncement, *m.* 237. Abdication, *f.* 238. Refus, *m.* 239. Désaveu, *m.* 240. Désistement, *m.* 241. Abnégation, *f.* 242. Résignation, *f.* 243. Abandon, *m.* 244. Renoncement, *m.* 245. Abdication, *f.* 246. Refus, *m.* 247. Désaveu, *m.* 248. Désistement, *m.* 249. Abnégation, *f.* 250. Résignation, *f.* 251. Abandon, *m.* 252. Renoncement, *m.* 253. Abdication, *f.* 254. Refus, *m.* 255. Désaveu, *m.* 256. Désistement, *m.* 257. Abnégation, *f.* 258. Résignation, *f.* 259. Abandon, *m.* 260. Renoncement, *m.* 261. Abdication, *f.* 262. Refus, *m.* 263. Désaveu, *m.* 264. Désistement, *m.* 265. Abnégation, *f.* 266. Résignation, *f.* 267. Abandon, *m.* 268. Renoncement, *m.* 269. Abdication, *f.* 270. Refus, *m.* 271. Désaveu, *m.* 272. Désistement, *m.* 273. Abnégation, *f.* 274. Résignation, *f.* 275. Abandon, *m.* 276. Renoncement, *m.* 277. Abdication, *f.* 278. Refus, *m.* 279. Désaveu, *m.* 280. Désistement, *m.* 281. Abnégation, *f.* 282. Résignation, *f.* 283. Abandon, *m.* 284. Renoncement, *m.* 285. Abdication, *f.* 286. Refus, *m.* 287. Désaveu, *m.* 288. Désistement, *m.* 289. Abnégation, *f.* 290. Résignation, *f.* 291. Abandon, *m.* 292. Renoncement, *m.* 293. Abdication, *f.* 294. Refus, *m.* 295. Désaveu, *m.* 296. Désistement, *m.* 297. Abnégation, *f.* 298. Résignation, *f.* 299. Abandon, *m.* 300. Renoncement, *m.* 301. Abdication, *f.* 302. Refus, *m.* 303. Désaveu, *m.* 304. Désistement, *m.* 305. Abnégation, *f.* 306. Résignation, *f.* 307. Abandon, *m.* 308. Renoncement, *m.* 309. Abdication, *f.* 310. Refus, *m.* 311. Désaveu, *m.* 312. Désistement, *m.* 313. Abnégation, *f.* 314. Résignation, *f.* 315. Abandon, *m.* 316. Renoncement, *m.* 317. Abdication, *f.* 318. Refus, *m.* 319. Désaveu, *m.* 320. Désistement, *m.* 321. Abnégation, *f.* 322. Résignation, *f.* 323. Abandon, *m.* 324. Renoncement, *m.* 325. Abdication, *f.* 326. Refus, *m.* 327. Désaveu, *m.* 328. Désistement, *m.* 329. Abnégation, *f.* 330. Résignation, *f.* 331. Abandon, *m.* 332. Renoncement, *m.* 333. Abdication, *f.* 334. Refus, *m.* 335. Désaveu, *m.* 336. Désistement, *m.* 337. Abnégation, *f.* 338. Résignation, *f.* 339. Abandon, *m.* 340. Renoncement, *m.* 341. Abdication, *f.* 342. Refus, *m.* 343. Désaveu, *m.* 344. Désistement, *m.* 345. Abnégation, *f.* 346. Résignation, *f.* 347. Abandon, *m.* 348. Renoncement, *m.* 349. Abdication, *f.* 350. Refus, *m.* 351. Désaveu, *m.* 352. Désistement, *m.* 353. Abnégation, *f.* 354. Résignation, *f.* 355. Abandon, *m.* 356. Renoncement, *m.* 357. Abdication, *f.* 358. Refus, *m.* 359. Désaveu, *m.* 360. Désistement, *m.* 361. Abnégation, *f.* 362. Résignation, *f.* 363. Abandon, *m.* 364. Renoncement, *m.* 365. Abdication, *f.* 366. Refus, *m.* 367. Désaveu, *m.* 368. Désistement, *m.* 369. Abnégation, *f.* 370. Résignation, *f.* 371. Abandon, *m.* 372. Renoncement, *m.* 373. Abdication, *f.* 374. Refus, *m.* 375. Désaveu, *m.* 376. Désistement, *m.* 377. Abnégation, *f.* 378. Résignation, *f.* 379. Abandon, *m.* 380. Renoncement, *m.* 381. Abdication, *f.* 382. Refus, *m.* 383. Désaveu, *m.* 384. Désistement, *m.* 385. Abnégation, *f.* 386. Résignation, *f.* 387. Abandon, *m.* 388. Renoncement, *m.* 389. Abdication, *f.* 390. Refus, *m.* 391. Désaveu, *m.* 392. Désistement, *m.* 393. Abnégation, *f.* 394. Résignation, *f.* 395. Abandon, *m.* 396. Renoncement, *m.* 397. Abdication, *f.* 398. Refus, *m.* 399. Désaveu, *m.* 400. Désistement, *m.* 401. Abnégation, *f.* 402. Résignation, *f.* 403. Abandon, *m.* 404. Renoncement, *m.* 405. Abdication, *f.* 406. Refus, *m.* 407. Désaveu, *m.* 408. Désistement, *m.* 409. Abnégation, *f.* 410. Résignation, *f.* 411. Abandon, *m.* 412. Renoncement, *m.* 413. Abdication, *f.* 414. Refus, *m.* 415. Désaveu, *m.* 416. Désistement, *m.* 417. Abnégation, *f.* 418. Résignation, *f.* 419. Abandon, *m.* 420. Renoncement, *m.* 421. Abdication, *f.* 422. Refus, *m.* 423. Désaveu, *m.* 424. Désistement, *m.* 425. Abnégation, *f.* 426. Résignation, *f.* 427. Abandon, *m.* 428. Renoncement, *m.* 429. Abdication, *f.* 430. Refus, *m.* 431. Désaveu, *m.* 432. Désistement, *m.* 433. Abnégation, *f.* 434. Résignation, *f.* 435. Abandon, *m.* 436. Renoncement, *m.* 437. Abdication, *f.* 438. Refus, *m.* 439. Désaveu, *m.* 440. Désistement, *m.* 441. Abnégation, *f.* 442. Résignation, *f.* 443. Abandon, *m.* 444. Renoncement, *m.* 445. Abdication, *f.* 446. Refus, *m.* 447. Désaveu, *m.* 448. Désistement, *m.* 449. Abnégation, *f.* 450. Résignation, *f.* 451. Abandon, *m.* 452. Renoncement, *m.* 453. Abdication, *f.* 454. Refus, *m.* 455. Désaveu, *m.* 456. Désistement, *m.* 457. Abnégation, *f.* 458. Résignation, *f.* 459. Abandon, *m.* 460. Renoncement, *m.* 461. Abdication, *f.* 462. Refus, *m.* 463. Désaveu, *m.* 464. Désistement, *m.* 465. Abnégation, *f.* 466. Résignation, *f.* 467. Abandon, *m.* 468. Renoncement, *m.* 469. Abdication, *f.* 470. Refus, *m.* 471. Désaveu, *m.* 472. Désistement, *m.* 473. Abnégation, *f.* 474. Résignation, *f.* 475. Abandon, *m.* 476. Renoncement, *m.* 477. Abdication, *f.* 478. Refus, *m.* 479. Désaveu, *m.* 480. Désistement, *m.* 481. Abnégation, *f.* 482. Résignation, *f.* 483. Abandon, *m.* 484. Renoncement, *m.* 485. Abdication, *f.* 486. Refus, *m.* 487. Désaveu, *m.* 488. Désistement, *m.* 489. Abnégation, *f.* 490. Résignation, *f.* 491. Abandon, *m.* 492. Renoncement, *m.* 493. Abdication, *f.* 494. Refus, *m.* 495. Désaveu, *m.* 496. Désistement, *m.* 497. Abnégation, *f.* 498. Résignation, *f.* 499. Abandon, *m.* 500. Renoncement, *m.* 501. Abdication, *f.* 502. Refus, *m.* 503. Désaveu, *m.* 504. Désistement, *m.* 505. Abnégation, *f.* 506. Résignation, *f.* 507. Abandon, *m.* 508. Renoncement, *m.* 509. Abdication, *f.* 510. Refus, *m.* 511. Désaveu, *m.* 512. Désistement, *m.* 513. Abnégation, *f.* 514. Résignation, *f.* 515. Abandon, *m.* 516. Renoncement, *m.* 517. Abdication, *f.* 518. Refus, *m.* 519. Désaveu, *m.* 520. Désistement, *m.* 521. Abnégation, *f.* 522. Résignation, *f.* 523. Abandon, *m.* 524. Renoncement, *m.* 525. Abdication, *f.* 526. Refus, *m.* 527. Désaveu, *m.* 528. Désistement, *m.* 529. Abnégation, *f.* 530. Résignation, *f.* 531. Abandon, *m.* 532. Renoncement, *m.* 533. Abdication, *f.* 534. Refus, *m.* 535. Désaveu, *m.* 536. Désistement, *m.* 537. Abnégation, *f.* 538. Résignation, *f.* 539. Abandon, *m.* 540. Renoncement, *m.* 541. Abdication, *f.* 542. Refus, *m.* 543. Désaveu, *m.* 544. Désistement, *m.* 545. Abnégation, *f.* 546. Résignation, *f.* 547. Abandon, *m.* 548. Renoncement, *m.* 549. Abdication, *f.* 550. Refus, *m.* 551. Désaveu, *m.* 552. Désistement, *m.* 553. Abnégation, *f.* 554. Résignation, *f.* 555. Abandon, *m.* 556. Renoncement, *m.* 557. Abdication, *f.* 558. Refus, *m.* 559. Désaveu, *m.* 560. Désistement, *m.* 561. Abnégation, *f.* 562. Résignation, *f.* 563. Abandon, *m.* 564. Renoncement, *m.* 565. Abdication, *f.* 566. Refus, *m.* 567. Désaveu, *m.* 568. Désistement, *m.* 569. Abnégation, *f.* 570. Résignation, *f.* 571. Abandon, *m.* 572. Renoncement, *m.* 573. Abdication, *f.* 574. Refus, *m.* 575. Désaveu, *m.* 576. Désistement, *m.* 577. Abnégation, *f.* 578. Résignation, *f.* 579. Abandon, *m.* 580. Renoncement, *m.* 581. Abdication, *f.* 582. Refus, *m.* 583. Désaveu, *m.* 584. Désistement, *m.* 585. Abnégation, *f.* 586. Résignation, *f.* 587. Abandon, *m.* 588. Renoncement, *m.* 589. Abdication, *f.* 590. Refus, *m.* 591. Désaveu, *m.* 592. Désistement, *m.* 593. Abnégation, *f.* 594. Résignation, *f.* 595. Abandon, *m.* 596. Renoncement, *m.* 597. Abdication, *f.* 598. Refus, *m.* 599. Désaveu, *m.* 600. Désistement, *m.* 601. Abnégation, *f.* 602. Résignation, *f.* 603. Abandon, *m.* 604. Renoncement, *m.* 605. Abdication, *f.* 606. Refus, *m.* 607. Désaveu, *m.* 608. Désistement, *m.* 609. Abnégation, *f.* 610. Résignation, *f.* 611. Abandon, *m.* 612. Renoncement, *m.* 613. Abdication, *f.* 614. Refus, *m.* 615. Désaveu, *m.* 616. Désistement, *m.* 617. Abnégation, *f.* 618. Résignation, *f.* 619. Abandon, *m.* 620. Renoncement, *m.* 621. Abdication, *f.* 622. Refus, *m.* 623. Désaveu, *m.* 624. Désistement, *m.* 625. Abnégation, *f.* 626. Résignation, *f.* 627. Abandon, *m.* 628. Renoncement, *m.* 629. Abdication, *f.* 630. Refus, *m.* 631. Désaveu, *m.* 632. Désistement, *m.* 633. Abnégation, *f.* 634. Résignation, *f.* 635. Abandon, *m.* 636. Renoncement, *m.* 637. Abdication, *f.* 638. Refus, *m.* 639. Désaveu, *m.* 640. Désistement, *m.* 641. Abnégation, *f.* 642. Résignation, *f.* 643. Abandon, *m.* 644. Renoncement, *m.* 645. Abdication, *f.* 646. Refus, *m.* 647. Désaveu, *m.* 648. Désistement, *m.* 649. Abnégation, *f.* 650. Résignation, *f.* 651. Abandon, *m.* 652. Renoncement, *m.* 653. Abdication, *f.* 654. Refus, *m.* 655. Désaveu, *m.* 656. Désistement, *m.* 657. Abnégation, *f.* 658. Résignation, *f.* 659. Abandon, *m.* 660. Renoncement, *m.* 661. Abdication, *f.* 662. Refus, *m.* 663. Désaveu, *m.* 664. Désistement, *m.* 665. Abnégation, *f.* 666. Résignation, *f.* 667. Abandon, *m.* 668. Renoncement, *m.* 669. Abdication, *f.* 670. Refus, *m.* 671. Désaveu, *m.* 672. Désistement, *m.* 673. Abnégation, *f.* 674. Résignation, *f.* 675. Abandon, *m.* 676. Renoncement, *m.* 677. Abdication, *f.* 678. Refus, *m.* 679. Désaveu, *m.* 680. Désistement, *m.* 681. Abnégation, *f.* 682. Résignation, *f.* 683. Abandon, *m.* 684. Renoncement, *m.* 685. Abdication, *f.* 686. Refus, *m.* 687. Désaveu, *m.* 688. Désistement, *m.* 689. Abnégation, *f.* 690. Résignation, *f.* 691. Abandon, *m.* 692. Renoncement, *m.* 693. Abdication, *f.* 694. Refus, *m.* 695. Désaveu, *m.* 696. Désistement, *m.* 697. Abnégation, *f.* 698. Résignation, *f.* 699. Abandon, *m.* 700. Renoncement, *m.* 701. Abdication, *f.* 702. Refus, *m.* 703. Désaveu, *m.* 704. Désistement, *m.* 705. Abnégation, *f.* 706. Résignation, *f.* 707. Abandon, *m.* 708. Renoncement, *m.* 709. Abdication, *f.* 710. Refus, *m.* 711. Désaveu, *m.* 712. Désistement, *m.* 713. Abnégation, *f.* 714. Résignation, *f.* 715. Abandon, *m.* 716. Renoncement, *m.* 717. Abdication, *f.* 718. Refus, *m.* 719. Désaveu, *m.* 720. Désistement, *m.* 721. Abnégation, *f.* 722. Résignation, *f.* 723. Abandon, *m.* 724. Renoncement, *m.* 725. Abdication, *f.* 726. Refus, *m.* 727. Désaveu, *m.* 728. Désistement, *m.* 729. Abnégation, *f.* 730. Résignation, *f.* 731. Abandon, *m.* 732. Renoncement, *m.* 733. Abdication, *f.* 734. Refus, *m.* 735. Désaveu, *m.* 736. Désistement, *m.* 737. Abnégation, *f.* 738. Résignation, *f.* 739. Abandon, *m.* 740. Renoncement, *m.* 741. Abdication, *f.* 742. Refus, *m.* 743. Désaveu, *m.* 744. Désistement, *m.* 745. Abnégation, *f.* 746. Résignation, *f.* 747. Abandon, *m.* 748. Renoncement, *m.* 749. Abdication, *f.* 750. Refus, *m.* 751. Désaveu, *m.* 752. Désistement, *m.* 753. Abnégation, *f.* 754. Résignation, *f.* 755. Abandon, *m.* 756. Renoncement, *m.* 757. Abdication, *f.* 758. Refus, *m.* 759. Désaveu, *m.* 760. Désistement, *m.* 761. Abnégation, *f.* 762. Résignation, *f.* 763. Abandon, *m.* 764. Renoncement, *m.* 765. Abdication, *f.* 766. Refus, *m.* 767. Désaveu, *m.* 768. Désistement, *m.* 769. Abnégation, *f.* 770. Résignation, *f.* 771. Abandon, *m.* 772. Renoncement, *m.* 773. Abdication, *f.* 774. Refus, *m.* 775. Désaveu, *m.* 776. Désistement, *m.* 777. Abnégation, *f.* 778. Résignation, *f.* 779. Abandon, *m.* 780. Renoncement, *m.* 781. Abdication, *f.* 782. Refus, *m.* 783. Désaveu, *m.* 784. Désistement, *m.* 785. Abnégation, *f.* 786. Résignation, *f.* 787. Abandon, *m.* 788. Renoncement, *m.* 789. Abdication, *f.* 790. Refus, *m.* 791. Désaveu, *m.* 792. Désistement, *m.* 793. Abnégation, *f.* 794. Résignation, *f.* 795. Abandon, *m.* 796. Renoncement, *m.* 797. Abdication, *f.* 798. Refus, *m.* 799. Désaveu, *m.* 800. Désistement, *m.* 801. Abnégation, *f.* 802. Résignation, *f.* 803. Abandon, *m.* 804. Renoncement, *m.* 805. Abdication, *f.* 806. Refus, *m.* 807. Désaveu, *m.* 808. Désistement, *m.* 809. Abnégation, *f.* 810. Résignation, *f.* 811. Abandon, *m.* 812. Renoncement, *m.* 813. Abdication, *f.* 814. Refus, *m.* 815. Désaveu, *m.* 816. Désistement, *m.* 817. Abnégation, *f.* 818. Résignation, *f.* 819. Abandon, *m.* 820. Renoncement, *m.* 821. Abdication, *f.* 822. Refus, *m.* 823. Désaveu, *m.* 824. Désistement, *m.* 825. Abnégation, *f.* 826. Résignation, *f.* 827. Abandon, *m.* 828. Renoncement, *m.* 829. Abdication, *f.* 830. Refus, *m.* 831. Désaveu, *m.* 832. Désistement, *m.* 833. Abnégation, *f.* 834. Résignation, *f.* 835. Abandon, *m.* 836. Renoncement, *m.* 837. Abdication, *f.* 838. Refus, *m.* 839. Désaveu, *m.* 840. Désistement, *m.* 841. Abnégation, *f.* 842. Résignation, *f.* 843. Abandon, *m.* 844. Renoncement, *m.* 845. Abdication, *f.* 846. Refus, *m.* 847. Désaveu, *m.* 848. Désistement, *m.* 849. Abnégation, *f.* 850. Résignation, *f.* 851. Abandon, *m.* 852. Renoncement, *m.* 853. Abdication, *f.* 854. Refus, *m.* 855. Désaveu, *m.* 856. Désistement, *m.* 857. Abnégation, *f.* 858. Résignation, *f.* 859. Abandon, *m.* 860. Renoncement, *m.* 861. Abdication, *f.* 862. Refus, *m.* 863. Désaveu, *m.* 864. Désistement, *m.* 865. Abnégation, *f.* 866. Résignation, *f.* 867. Abandon, *m.* 868. Renoncement, *m.* 869. Abdication, *f.* 870. Refus, *m.* 871. Désaveu, *m.* 872. Désistement, *m.* 873. Abnégation, *f.* 874. Résignation, *f.* 875. Abandon, *m.* 876. Renoncement, *m.* 877. Abdication, *f.* 878. Refus, *m.* 879. Désaveu, *m.* 880. Désistement, *m.* 881. Abnégation, *f.* 882. Résignation, *f.* 883. Abandon, *m.* 884. Renoncement, *m.* 885. Abdication, *f.* 886. Refus, *m.* 887. Désaveu, *m.* 888. Désistement, *m.* 889. Abnégation, *f.* 890. Résignation, *f.* 891. Abandon, *m.* 892. Renoncement, *m.* 893. Abdication, *f.* 894. Refus, *m.* 895. Désaveu, *m.* 896. Désistement, *m.* 897. Abnégation, *f.* 898. Résignation, *f.* 899. Abandon, *m.* 900. Renoncement, *m.* 901. Abdication, *f.* 902. Refus, *m.* 903. Désaveu, *m.* 904. Désistement, *m.* 905. Abnégation, *f.* 906. Résignation, *f.* 907. Abandon, *m.* 908. Renoncement, *m.* 909. Abdication, *f.* 910. Refus, *m.* 911. Désaveu, *m.* 912. Désistement, *m.* 913. Abnégation, *f.* 914. Résignation, *f.* 915. Abandon, *m.* 916. Renoncement, *m.* 917. Abdication, *f.* 918. Refus, *m.* 919. Désaveu, *m.* 920. Désistement, *m.* 921. Abnégation, *f.* 922. Résignation, *f.* 923. Abandon, *m.* 924. Renoncement, *m.* 925. Abdication, *f.* 926. Refus, *m.* 927. Désaveu, *m.* 928. Désistement, *m.* 929. Abnégation, *f.* 930. Résignation, *f.* 931. Abandon, *m.* 932. Renoncement, *m.* 933. Abdication, *f.* 934. Refus, *m.* 935. Désaveu, *m.* 936. Désistement, *m.* 937. Abnégation, *f.* 938. Résignation, *f.* 939. Abandon, *m.* 940. Renoncement, *m.* 941. Abdication, *f.* 942. Refus, *m.* 943. Désaveu, *m.* 944. Désistement, *m.* 945. Abnégation, *f.* 946. Résignation, *f.* 947. Abandon, *m.* 948. Renoncement, *m.* 949. Abdication, *f.* 950. Refus, *m.* 951. Désaveu, *m.* 952. Désistement, *m.* 953. Abnégation, *f.* 954. Résignation, *f.* 955. Abandon, *m.* 956. Renoncement, *m.* 957. Abdication, *f.* 958. Refus, *m.* 959. Désaveu, *m.* 960. Désistement, *m.* 961. Abnégation, *f.* 962. Résignation, *f.* 963. Abandon, *m.* 964. Renoncement, *m.* 965. Abdication, *f.* 966. Refus, *m.* 967. Désaveu, *m.* 968. Désistement, *m.* 969. Abnégation, *f.* 970. Résignation, *f.* 971. Abandon, *m.* 972. Renoncement, *m.* 973. Abdication, *f.* 974. Refus, *m.* 975. Désaveu, *m.* 976. Désistement, *m.* 977. Abnégation, *f.* 978. Résignation, *f.* 979. Abandon, *m.* 980. Renoncement, *m.* 981. Abdication, *f.* 982. Refus, *m.* 983. Désaveu, *m.* 984. Désistement, *m.* 985. Abnégation, *f.* 986. Résignation, *f.* 987. Abandon, *m.* 988. Renoncement, *m.* 989. Abdication, *f.* 990. Refus, *m.* 991. Désaveu, *m.* 992. Désistement, *m.* 993. Abnégation, *f.* 994. Résignation, *f.* 995. Abandon, *m.* 996. Renoncement, *m.* 997. Abdication, *f.* 998. Refus, *m.* 999. Désaveu, *m.* 1000. Désistement, *m.* 1001. Abnégation, *f.* 1002. Résignation, *f.* 1003. Abandon, *m.* 1004. Renoncement, *m.* 1005. Abdication, *f.* 1006. Refus, *m.* 1007. Désaveu, *m.* 1008. Désistement, *m.* 1009. Abnégation, *f.* 1010. Résignation, *f.* 1011. Abandon, *m.* 1012. Renoncement, *m.* 1013. Abdication, *f.* 1014. Refus, *m.* 1015. Désaveu, *m.* 1016. Désistement, *m.* 1017. Abnégation, *f.* 1018. Résignation, *f.* 1019. Abandon, *m.* 1020. Renoncement, *m.* 1021. Abdication, *f.* 1022. Refus, *m.* 1023. Désaveu, *m.* 1024. Désistement, *m.* 1025. Abnégation, *f.* 1026. Résignation, *f.* 1027. Abandon, *m.* 1028. Renoncement, *m.* 1029. Abdication, *f.* 1030. Refus, *m.* 1031. Désaveu, *m.* 1032. Désistement, *m.* 1033. Abnégation, *f.* 1034. Résignation, *f.* 1035. Abandon, *m.* 1036. Renoncement, *m.* 1037. Abdication, *f.* 1038. Refus, *m.* 1039. Désaveu, *m.* 1040. Désistement, *m.* 1041. Abnégation, *f.* 1042. Résignation, *f.* 1043. Abandon, *m.* 1044. Renoncement, *m.* 1045. Abdication, *f.* 1046. Refus, *m.* 1047. Désaveu, *m.* 1048. Désistement, *m.* 1049. Abnégation, *f.* 1050. Résignation, *f.* 1051. Abandon, *m.* 1052. Renoncement, *m.* 1053. Abdication, *f.* 1054. Refus, *m.* 1055. Désaveu, *m.* 1056. Désistement, *m.* 1057. Abnégation, *f.* 1058. Résignation, *f.* 1059. Abandon, *m.* 1060. Renoncement, *m.* 1061. Abdication, *f.* 1062. Refus, *m.* 1063. Désaveu, *m.* 1064. Désistement, *m.* 1065. Abnégation, *f.* 1066. Résignation, *f.* 1067. Abandon, *m.* 1068. Renoncement, *m.* 1069. Abdication, *f.* 1070. Refus, *m.* 1071. Désaveu, *m.* 1072. Désistement, *m.* 1073. Abnégation, *f.* 1074. Résignation, *f.* 1075. Abandon, *m.* 1076. Renoncement, *m.* 1077. Abdication, *f.* 1078. Refus, *m.* 1079. Désaveu, *m.* 1080. Désistement, *m.* 1081. Abnégation, *f.* 1082. Résignation, *f.* 1083. Abandon, *m.* 1084. Renoncement, *m.* 1085. Abdication, *f.* 1086. Refus, *m.* 1087. Désaveu, *m.* 1088. Désistement, *m.* 1089. Abnégation, *f.* 1090. Résignation, *f.* 1091. Abandon, *m.* 1092. Renoncement, *m.* 1093. Abdication, *f.* 1094. Refus, *m.* 1095. Désaveu, *m.* 1096. Désistement, *m.* 1097. Abnégation, *f.* 1098. Résignation, *f.* 1099. Abandon, *m.* 1100. Renoncement, *m.* 1101. Abdication, *f.* 1102. Refus, *m.* 1103. Désaveu, *m.* 1104. Désistement, *m.* 1105. Abnégation, *f.* 1106. Résignation, *f.* 1107. Abandon, *m.* 1108. Renoncement, *m.* 1109. Abdication, *f.* 1110. Refus, *m.* 1111. Désaveu, *m.* 1112. Désistement, *m.* 1113. Abnégation, *f.* 1114. Résignation, *f.* 1115. Abandon, *m.* 1116. Renoncement, *m.* 1117. Abdication, *f.* 1118. Refus, *m.* 1119. Désaveu, *m.* 1120. Désistement, *m.* 1121. Abnégation, *f.* 1122. Résignation, *f.* 1123. Abandon, *m.* 1124. Renoncement, *m.* 1125. Abdication, *f.* 1126. Refus, *m.* 1127. Désaveu, *m.* 1128. Désistement, *m.* 1129. Abnégation, *f.* 1130. Résignation, *f.* 1131. Abandon, *m.* 1132. Renoncement, *m.* 1133. Abdication, *f.* 1134. Refus, *m.* 1135. Désaveu, *m.* 1136. Désistement, *m.* 1137. Abnégation, *f.* 1138. Résignation, *f.* 1139. Abandon, *m.* 1140. Renoncement, *m.* 1141. Abdication, *f.* 1142. Refus, *m.* 1143. Désaveu, *m.* 1144. Désistement, *m.* 1145. Abnégation, *f.* 1146. Résignation, *f.* 1147. Abandon, *m.* 1148. Renoncement, *m.* 1149. Abdication, *f.* 1150. Refus, *m.* 1151. Désaveu, *m.* 1152. Désistement, *m.* 1153. Abnégation, *f.* 1154. Résignation, *f.* 1155. Abandon, *m.* 1156. Renoncement, *m.* 1157. Abdication, *f.* 1158. Refus, *m.* 1159. Désaveu, *m.* 1160. Désistement, *m.* 1161. Abnégation, *f.* 1162. Résignation, *f.* 1163. Abandon, *m.* 1164. Renoncement, *m.* 1165. Abdication, *f.* 1166. Refus, *m.* 1167. Désaveu, *m.* 1168. Désistement, *m.* 1169. Abnégation, *f.* 1170. Résignation, *f.* 1171. Abandon, *m.* 1172. Renoncement, *m.* 1173. Abdication, *f.* 1174. Refus, *m.* 1175. Désaveu, *m.* 1176. Désistement, *m.* 1177. Abnégation, *f.* 1178. Résignation, *f.* 1179. Abandon, *m.* 1180. Renoncement, *m.* 1181. Abdication, *f.* 1182. Refus, *m.* 1183. Désaveu, *m.* 1184. Désistement, *m.* 1185. Abnégation, *f.* 1186. Résignation, *f.* 1187. Abandon, *m.* 1188. Renoncement, *m.* 1189. Abdication, *f.* 1190. Refus, *m.* 1191. Désaveu, *m.* 1192. Désistement, *m.* 1193. Abnégation, *f.* 1194. Résignation, *f.* 1195. Abandon, *m.* 1196. Renoncement, *m.* 1197. Abdication, *f.* 1198. Refus, *m.* 1199. Désaveu, *m.* 1200. Désistement, *m.* 1201. Abnégation, *f.* 1202. Résignation, *f.* 1203. Abandon, *m.* 1204. Renoncement, *m.* 1205. Abdication, *f.* 1206. Refus, *m.* 1207. Désaveu, *m.* 1208. Désistement, *m.* 1209. Abnégation, *f.* 1210. Résignation, *f.* 1211. Abandon, *m.* 1212. Renoncement, *m.* 1213. Abdication, *f.* 1214. Refus, *m.* 1215. Désaveu, *m.* 1216. Désistement, *m.* 1217. Abnégation, *f.* 1218. Résignation, *f.* 1219. Abandon, *m.* 1220. Renoncement, *m.* 1221. Abdication, *f.* 1222. Refus, *m.* 1223. Désaveu, *m.* 1224. Désistement, *m.* 1225. Abnégation, *f.* 1226. Résignation, *f.* 1227. Abandon, *m.* 1228. Renoncement, *m.* 1229. Abdication, *f.* 1230. Refus, *m.* 1231. Désaveu, *m.* 1232. Désistement, *m.* 1233. Abnégation, *f.* 1234. Résignation, *f.* 1235. Abandon, *m.* 1236. Renoncement, *m.* 1237. Abdication, *f.* 1238. Refus, *m.* 1239. Désaveu, *m.* 1240. Désistement, *m.* 1241. Abnégation, *f.* 1242. Résignation, *f.* 1243. Abandon, *m.* 1244. Renoncement, *m.* 1245. Abdication, *f.* 1246. Refus, *m.* 1247. Désaveu, *m.* 1248. Désistement, *m.* 1249. Abnégation, *f.* 1250. Résignation, *f.* 1251. Abandon, *m.* 1252. Renoncement, *m.* 1253. Abdication, *f.* 1254. Refus, *m.* 1255. Désaveu, *m.* 1256. Désistement, *m.* 1257. Abnégation, *f.* 1258. Résignation, *f.* 1259. Abandon, *m.* 1260. Renoncement, *m.* 1261. Abdication, *f.* 1262. Refus, *m.* 1263. Désaveu, *m.* 1264. Désistement, *m.* 1265. Abnégation, *f.* 1266. Résignation, *f.* 1267. Abandon, *m.* 1268. Renoncement, *m.* 1269. Abdication, *f.* 1270. Refus, *m.* 1271. Désaveu, *m.* 1272. Désistement, *m.* 1273. Abnégation, *f.* 1274. Résignation, *f.* 1275. Abandon, *m.* 1276. Renoncement

Riobligăre, *va.* *obliger de nouveau.* գրաւեալ պարտաւոն առնել. ։ Բերելոց ետեղոյս ետիս.

Rione, *sm.* *quartier, m.* թաղ, կողմն (Հռոմայ. Ք՚ոմ) Հռոմ.լսեր.

Rioperăre, *va.* *agir de nouveau.* գործեալ գործել. ։ Բերելոց եւ լեալեր, ետեղոյս եղիս.

Riordinăre, *va.* *rajuster, arranger de nouveau.* միաւանդամ կարգել. կրկին յարգաւորել. յօրինել. ։ Բերելոց ետեղոյս · ուղղս ետիս.

Riordire, *va.* *ourdir de nouveau.* անկանել. ։ Ետեղոյս միաւանդամ. ։ Բերելոց եղերէ. ետուելոյս.

Riosserváre, *va.* *observer de nouveau.* գործեալ նկատել. միաւանդամ դիտել. քննել. ։ Բերելոց դոտեղոյս. ։ Եղեալ եւ լեալ. ։ Բերելոց եղիս.

Riótta, *sf.* *querelle, dispute, f. débat, m.* գժամբեղիս. կռիւ. կռիս. վիճաբանիս. ֆուկանիս. ։ Դեղոտեղիս.

Riottăre, *va.* *disputer, contester.* վիճել. կռուիլ. կռանիլ. ։ Ունել. ֆուկան. ։ Դեղոտեղիս եղիս.

Riottóso, a, *a.* *querelleur, se.* կռանօղ. կռուօղ. ֆուկանօղ. ։ Ունողս.

Riózzolo, *sm.* *petit ruisseau, m.* առուակ. վտակ փոքր. ըռուճակ.

Ripa, *sf.* *rivage, bord, m.* *rive, f.* *2. sommet, m.* *3. digue, berge, f.* *4. lieu escarpé, précipice, m.* ափն. եզր. ծովեզր. գետափն. *2.* գագաթն. *3.* ժայռատ. գժամբեղիս. առապաս վայր. ։ Ետ. ։ Ետ. *2.* (-սոյ.) ։ Բերելոց. *3.* ։ Ետ. *4.* ։ Ետ. · ուղէ. ։ Ետ եղէ. · ուղ-ետ.

Ripacilicăre, va. *réconcilier.* Հաշտացուցանել. Հանդարտիր լեալ. դորեւընդորս.

Riparăbile, *a.* *réparable.* գործանելիք. ։ Ետ. ։ Ետ. ։ Ետ

Ripentáglio, *sm.* danger, péril, m. վտանգ · ապտանգ · հեռախոյր ։

Ripentére, *vn.* se repentir, regretter, գղջալ ։

Ripentirsi, *vp.* ապրանալ · ապաշաւել · ինալ · հան · նոյն ձևով · ինքնին կերպ · ոճրից ։

Ripentiménto, *sm.* repentir, m. գղջումն գիգղ · ապրանք · ինքնակերպ · նոյնոցի ինքեր ոճրը ։

Ripentitóre, *sm.* repentant, m. գղջացող · ապրացող · գղջական · ինքնին · ինքնակերպ · հոգեվ ։

Ripercotiménto, *sm.* contre-coup, m. 2. bruit, cliquetis, m. 3. répercussion, f. բախումն դնդ մեմնոս · ընդհարմանդին · 2. բախուն · չարուն գիտող · 3. մնամնաց · ձեռ ինա ընդդեմ գարձ · ապարուն ապնամնաց, նագանեալաց ի վերոյ իրաց ինչ · ապրալ · ին · կրկնին · 2. · ոխ · ն ֆնոսի կրկնալոց, իշեալ ինքը · 3. ոճի ինի · 4. ոճ · · կրկն ապրին ։

Ripercuótere, *va.* refrapper. 2. repousser. 3. renvoyer, réfléchir, rejaillir. մնամնալ բախել · անդրեն, փոխոր հարկանել, ընդհարկանել · 2. յետս գարձուցանել, ի բաց վանել (դշխեմնս) · 3. առաջել, գարձուցանել · ապնամել, նագել ասաեր յոյս · գուդարձել · ապրալ · ին · կրկնոր · պերի · պերնին ապրին · 2. կերի պեռնոյրին · ոճի կինի · 3. ոճ · կինի · կրկն ապրին ։

Ripercussióne, *sf.* v. Ripercotiménto.

Ripérdere, *va.* reperdre. գարձալ կորուանել · ինքեր գալ կինի ։

Ripérla, *sf.* petite berge, f. ափն, գար ինալի փոքրիկ · պրկնոյ կայ պեռնոյ ։

Ripesáre, *va.* repeser. 2. fig. réfléchir. գարձալ կշռել · 2. քալ խորհել · ընալոյ անգամ գնալ. ածել · ինքոր ընդհարկ · 2. ինքոր պրկնոյրին, ինանելալ կինի ։

Ripescaménto, *sm.* action de repêcher ou de recouvrer qc. Հանելի ի ջուր · գտանելի գնացկելոյն · (ասասան) ընդարձակ · ինեն ինչ գործ · գործ ։

Ripescáre, *va.* repêcher. 2. trouver après bien des rechercher. Հանել ի ջուր · 2. Հնարիւք գտանել · խորագնահետեմիք ի վեր Հանել · ասասան ընդարձակ · 2. ինեն ինչ որոշող գործոց ։

Ripestáre, *va.* piler, broyer de nouveau. մնամնալ ապալ · լնաալ · ինեոր եպնի · ասինալնին ։

Ripétere, *va.* répéter. 2. repasser dans son esprit. կրկնել · երկրորդել · 2. յետդեգալ · գրոնալ ի մոի · մնամնալ խորհել · յոյշ ածել · ինեոր պրկնոյրին · 2. ինչնի պեռնոյրին · ինեոր գնոյնոցա ինինի ։

Ripetimónto, *sm.* redite, répétition, f. կրկնութիւն · երկրորդութիւն · կրկնած · ինեոր պրկնոյրին · ինեոր պեռնի ։

Ripetío, *sm.* débat, m. querelle, dispute, f. կռիւ · կռիւ · վիճաբան · գործ · նեռ ։

Ripetitóre, *sm.* répétiteur, m. կրկնիչ · երկրորդիչ · օգնական վարդապետ · գործ · կրճատելոցն պերոնին եզբերին · ինեոր պեզնեցին ։

Ripetitúra,) *sf.* répétition, f. կրկնութիւն · երկ-
Ripetizióne,) րորդութիւն · երկրորդութիւն · ինեոր պրկնոյրին · ինեոր ։

Ripezzaménto, *ecc.* v. Rappezzamento.

Ripezzatúra, *sf.* raccommodage, m. կարկամութիւն · նորոգութիւն · լրացնելոյն · նոյն գործ · ինեկնելոյ · նոյն ձևով, ինեկնելոյն իներ ։

Ripiacére, *va.* plaire de nouveau. գարձալ Հանդուցանալ · ինեոր Հանգուցալ ձևով ։

Ripiaciménto, *sm.* nouveau plaisir, m. գարձեալ Հանձեր · մնամնալած Հանձեր նոյն · ինեոր ինեձոր ձևով ինեձոր ։

Ripiángere, *va.* replenrer. 2. gémir, se plaindre de nouveau. գարձեալ լալ · 2. ողբալ · ապրարել · Հնձել մնամնալած · ինեոր ողբալոյն · 2. ինեոր ողբալոյն, ինեոր ինեձոր ։

Ripiáno, *sm.* palier, m. սրահ · գարդիկ ի գլուխ սանդղոյն · ներոյնոցն գլուխ · ասինալնին ։

Ripiantáre, *va.* replanter. 2. replacer. մնամնալած անկել · 2. մնամնալած գետնիկել · կարգել · ինեոր (ինեոր) պեռնոյ · 2. ինեոր ինեձոր ինեոր · ինեոր ։

Ripicchiáre, *va.* refrapper. 2. réiterer. գարձեալ Հարկանել · 2. երկրորդել · կրկնել · ինեոր գործ լուծել · ասրեր · 2. ինեոր ինեոր · ինեոր պեռնոյրին · ինեոր ինեձոր ։

Ripícchio) *sm.* contre-coup, m. ընդդէմ գա-
Ripícco,) ձութիւն · ընդհարկանելն · ինեոր ասրեր ։

Ripidézza, *sf.* roideur, f. գառիվիթ · ասասպար · գետնագրեալութիւն · խասանելութիւն · ենել ինեձոր իներ · ասրալ ։

Ripído,) *a*, a. escarpé, e. գետնագրեալ ։
Ripidóso,) ապասաձուած · անմնապոյց · ենելալ ինեձոր ինեոր · ասրալ ։

Ripiegaménto, *sf.* repli, m. ծռումն · ծռալ · կրկնածոյր · ասրեր · ինեկ գալ ձևով ։

Ripiegáre, *va.* replier. 2. courber, ployer. 3. tuer, assommer. կրկնել · ծռել · 2. ծռել, կորացուցանել · 3. սպանանել · յաղել զարկանել · ինեկ գալ ձևով · ինեոր · 2. ինեոր · 3. ինեոր ինեոր ։

Ripiegatúra, *sf.* repli, m. կրկնածոյր · ծռալ · ինեոր ։

Ripiégo, *sm.* expédient, moyen, remède, m. 2. asile, m. retraite, f. գեղ · գոմնան · Հնարք · Հայթայթանք · 2. սմուբ · ապաւէն · տեղի ապասանալոց · լաբե · ենեոր · 2. ասրեզնոյ իներ · գեղեան ։

Ripienézza, *sf.* plénitude, f. 2. réplétion, f. լրութիւն · լրումն · 2. Հիւանդութիւն ի մեղուլոյ, ի կարի ինն յագեցութենէն · ասրալ · 2. ինեկ ինեոր ինեոր ։

Ripieno, *sm.* remplissage. 2. bourre, cheville, f. 3. trame, f. 4. pléonasme, m. լիր · լրացնել իրք · ար ինչ ընտ գրասարկ տեղիս · 2. տեղւորդ, տեղագնա բանք · տեղւորդք · 3. ինեկան · 4. գարդ բանիկ · գարդարիչ մասնիկներ · տեղի բանք (նեւ ինչ գարդեցնեան) · տեղասարեանի նեռն ։ 2. ընդոսի · տրեալ տեղ · 3. տրեալ · տրեալ · 4. ընդելի պոիս · — a, a. plein, rempli, e. լիրեկալ · լիրեկալ գեղուն · տեղա · ինեոր ինեոր · ինեոր ։

Ripigliamento, *sm.* reprise, f. renouvellement, m. 2. remords, m. մնամնալած առնելն, առնելն · նորոգելն · կրկին սկսանած · 2. տանջանք · խելիք խղճի մեռաց · ինեոր ասրեր · գալ ձևով · 2. ինեոր ասրեր ։

Ripigliáre, *va. reprendre. 3. prendre, saisir.* Ա.ամփոփ առնուլ, բմբռնել. զարձեալ բռնան Տաքինն, ի ձեռն առնուլ. 2. հյսալ. բել. ջանդխնձոր. 3. առնուլ. բմբռնել. Ինքեր ալ, եւ սարսռե. Խոնիե. 2. Խոնիե վերնե. 3. ալ. ծածկե. — alcuno, rentrer en grâce, en faveur auprès de qn. Տաքել. Ա.ամփոփ ջնորհս գտանել, ջոր ալ տաքել. Ինքեր ներելնե նե ներե. գոբշմե.

Ripigliársi, *vp. se cailler, se coaguler.* Մանուլ. Ի անդրանկ. Գոյանալնե. գոնելանալնե. ներելներելնե.

Ripignere, *va. repousser. jeter plusieurs fois, etc.* Ի բաց վարել. վանել. Ինչ Ինքեր. Ինքեր ներելնե?

Ripiovere, *vn. repleuvoir, Ա.ամփոփ անել գալ. անձրեւել.* Ինքեր նաշնե նաշնե.

Ripire, *va. grimper, gravir. ապալ. Ելանել ջոր զառիվեր.* Ինքեր նաշնե նաշնե նաշնե նաշնե.

Riplacáre, *va. apaiser. անգրէն ցանցացանել. զարձել. Հաշտեցուցանել.* Ինքեր գաշնե ներելներելնե. ասուն Ինքեր.

Ripolíre, *va. repolir. զարձեալ յղկել. զարդարել.* Ինքեր ներելնե նե ներելնե. Ինչ Վերնե?

Ripopoláre, *va. repeupler. Ա.ամփոփ մարգագաւտ. չէն առնել.* Ինքեր ներելնե նե ներելնե. Ինքեր նե նե նե

յանդգնաբիւն գոլ. Խօլ. Խրոյս Խվերս. Խնաչեվրե.

Riprendévole, *a. blâmable.* պարսաւելի. եպիրելի. Խապէտ պատճառելի.

Riprendimento, *sm. réproche, m. correction, f.* յանդիմանութիւն. ուղղութիւն. խրատ. Խապէտ.

Riprenditóre, *sm. grondeur, m.* կշտամբիչ. Խապէտ վերծին.

Riprensíbile, *a. répréhensible.* եպիրելի. պարսաւանաց. ջնդասելի. Խապէտ պատճառելի.

Riprensióne, *sf. blâme, m. correction, f. réprehension, f.* կշտամբութիւն. յանդիմանութիւն. խրատ. Խապէտ.

Riprensóre, *sm. correcteur, censeur, m.* կշտամբիչ. յանդիմանող. ուղղիչ. Խապէտ վերծին.

Ripresa, *sf. répétition, f. renouvellement, m. 2. mercuriale, reprimande, f. 3. produit en argent, m.* մի անգամ եկրկրութիւն. սկսանելը. Նորագրելը. 2. յանդիմանութիւն. կշտամբութիւն. խրատ. 3. չուշ (ի վաճառ) խասոց. Խեւորելոմ. Խեւրէնէ. Խեւրոտ պուլոմ. 2. Խապէտ. 3. տխոց.

Ripresaglia, *v.* Rappresaglia.

Ripresentáre, *va. presenter, offrir de nouveau. 2. représenter.* դարձեալ մատուցանել. 2. յանդիման կացուցանել. առաջի արկանել. յուշանել. Խեւրոտ առնոմ. 2. Խեռնոմ. Հասուցանիլ ընդհանուր.

Ripresentatóre, *sm. qui offre de nouveau. 2. qui représente, imitateur, m.* մի անգամ մատուցիչ. 2. Խերպարտիչ. որ յանդիման կացուցանէ. Խեւրոտ առնող. 2. Խեռնող.

Ripréso, *a, a. repris, e. մի անգամ սկսեալ. 2. սպրանալ. սպառազինանալով.* Խեւրոտ ալեալ. 2. Խապէտ ալեալ. պարելանալ.

Riprestáre, *va. prêter de nouveau.* մի անգամ տալ. մատուցանել. յանձնել. Խեւրոտ Խոգնել Լիրել.

Riprézzo, *sm. frisson de fièvre, m. 2. effroi, m.* սպառնալ ցնդման. 2. սպրանիչեն. ահ. երկիւղ. գողութիւն. Խոգնիւթան Խեղեռ. 2. Խ ե ղ թ ո ւ թ ի ւ ն.

Ripricinpiamento, *sm. renouvellement, m.* մի անգամ սանձել սկիզբն. վերսին սկսումն. Նորոգելը. Խեւրոտ պուլոմ.

Ripricinpiáre, *va. recommencer.* մի անգամ սկսանել. սանձել սկիզբն. Նորոգել. Խեւրոտ պուլոմ.

Riprobáre, *v.* Riprovare.

Riprodúrre, *va. reproduire.* դարձեալ յառաջ բերել. Ծնանել. յուսացանել. Խեւրոտ Խերել Խերէրե. Հոգ Խրել. պահանջել Խերէրե.

Riprofondársi, *vp. se replonger, retomber dans un abime.* անկանել մի անգամ ի խոր. գրաւեալ ընկղմել. Խեւրոտ պոմիսի. Խերէրե Լէրե.

Ripromèttere, *va. repromettre.* դարձեալ խոստանալ. Խեւրոտ տեղ Վերծին. Վա Խ ե ղ ո.

Ripromèttersi, *vp. se flatter, se promettre, espérer.* ակն անել. յուսալ. կարծել. սմանալ. սահմանոմ. Ջեւրէնի ջօմ.

Ripropórre, *va. proposer de nouveau.* դարձեալ առաջի դնել. արկանել. Խեւրոտ քանի ջօմ. Հասուցուր Խերէրե.

Riproporzionáre, *va. proportionner de nouveau.* դարձեալ համեմատել. կշռել. Խեւրոտ բասխրոտ. Խեւրէ Խրեն. ջոտէր պա Խ ո ւ ր ե ջ օ մ.

Riprotestáre, *va. protester encore.* մի անգամ ընդդէմ դրգռել. Հակառակ վկայութիւն դնել. Խեւրոտ ջոտէր նէ Խրեն.

Ripróva, *sf. épreuve, f. 2. preuve, f. témoignage, m.* փորձ. 2. Հանդէս. ընծայութիւն. յանդիմանութիւն. Խեւրէնի. 2. Խ ո պ ո Խ. ը Խ ո ւ ե ր ի.

Riprovagióne, *sf. réprobation, f.* մերժումն. անարգանքութիւն (դատապարտելոյ). Խ ե ւ ո ւ Խ ե ն ի ւ Խ ի ւ Խ.

Riprovàre, *va. prouver de nouveau. 2. réprouver, désapprouver. 3. réfuter. 4. reprocher, reprendre.* կրկին փորձել. պնդել. զանի առնել մի անգամ. 2. մերժել. յօտանել. անարգել (զդատապարտելսն). 3. խափանել. քակել. առնո յանդիմանել. 4. կշտամբել. յանդիմանել. Խեւրոտ ջնոմ. Խ ո ւ Խ ե ն Խ ի ւ Խ. 2. Խ ե ւ ո ւ Խ ի ւ Խ. Խ ե ւ ո ւ Խ ե ն ի ւ Խ. 3. Խ ո պ ո Խ ը Խ ի ւ Խ. 4. Խ ո պ ո Խ ի ւ Խ.

Riprovársi, *vp. s'essayer encore une fois.* մի անգամ զանձին փորձ առնել. Խեւրոտ ե Խ ո պ ո Խ ո մ. Խ ե Խ ի ւ Խ Խրեն.

Riprovazióne, *sf. réprobation, f.* անարգանքութիւն. մերժումն (դատապարտելոյ). Խ ե ւ ո ւ Խրեն, ջօմ. Ջ ե Խ ի ւ Խ ն ի ւ Խ ի ւ Խ.

Riprovvedére, *va. pourvoir, munir de nouveau. 2. examiner de nouveau, revoir.* մի անգամ Հոգալ. ամրացուցանել. 2. մանր, զաքեաց քննել. Խեւրոտ ե ջ ո ւ ջ ո մ. 2. Խ ն ի Խ ո ւ Խ ե ւ ո ւ Խ ի ւ Խ. Խեւրոտ Խ ե Խ ի ւ Խ Խրեն.

Ripruóva, *v.* Riprova.

Ripudiáre, *va. répudier, renoncer.* անարգել. Հրաժարել. մերժել. Հանել. արձակել. Խ ե ւ Խ ո. Խ ե ւ ո ւ Խրեն.

Ripúdio, *sm. divorce, m. séparation, répudiation, f.* արձակումն Կնոջ. ապահարան. անջատումն. օձատումն. պ ո ւ Խ ո ւ. Խ ե ւ ո ւ. ս ւ յ ր ե ւ Խ ո ւ.

Ripugnánza, *sf. répugnance, aversion, f. dégoût, m.* ընդդէմ տրամադրութիւն. Հակառակութիւն. գժկամակութիւն. յանտրտմութիւն. տաքութիւն. Խ ն Խ ի ւ Խ ի ւ Խ. Հոգ Խրեն. Խ ե ւ ո ւ Խ ջօմ. Խ ե Խ ն ի ւ Խ ե ւ Խ.

Ripugnáre, *vn. combattre de nouveau. 2. répugner, résister, s'opposer à.* գաղձալ մարտնչել. մի անգամ Կռուել. 2. Հակառականել. ընդդէմ կալ. դիմադարձ լինել. Խեւրոտ ջնոմ Խրեն. 2. Խ ո ւ Խ ե ն Խ ի ւ Խ. Խ ե ւ ո ւ Խ ջօմ. Խ ե Խ ն ի ւ Խ ե ւ Խ.

Ripugnazióne, *v.* Ripugnanza.

Ripúgnere, *va. piquer de nouveau.* դարձեալ խթել. խոյթել. Խեւրոտ օձ Խ ո ւ Խ. (Խ ն Խ ի ւ Խ) պ ո Խ ե ւ ջ օ մ.

Ripulimènto, *sm. polissure, f. poliment, m.* յղկելը. սրբելը. զանձն. սիկը. Խ ե ւ ո ւ Խ ի ւ Խ. Ջ ի ւ Խ Վերծին.

Ripulire, *va.* polir, nettoyer. 2. toucher, limer, corriger. ՀԱՂԵԼ· ՕՂՈՐԿԵԼ· ՓԱՅԼԵՑՆԵԼ· ԶԱՐԴԱՐԵԼ· 2· ՄԱՔՐԵԼ· ԱՊՐԵԼ· ՈՒՂՂԵԼ· ՊԵՏՔԱՆԵՑՆԵԼ· ԵՐԵՍԻՆ, ԳԼՈՒԽ ՀԱՐՁԱԿ· ԴՈՒՐՍԻՆԵԼ· 2· ՈՒՂ ՊԵՏՔԱՅԻՆ ԽԱՉԵՆ, ՃՈՇԱԿ ՏԻՊԵԼ·

Ripulitóre, *sm.* polisseur, m. ՀԱՂԵՂ· ՕՂՈՐԿԻՉ· ՊԵՏՔԱՆԵՑՆՈՂ· ԵՐԵՍԻՆ ՀԱՐՁԱԿԻ·

Ripulitúra, *sf.* polissure, f. ՀԱՂԵՑՈՒԹԻՒՆ· ՕՂՈՐԿՈՒԹԻՒՆ· ՓԱՅԼԵՑՈՒԹԻՒՆ· ՊԵՏՔԱՆԵՑՈՒԹԻՒՆ· ԵՐԵՍԻՆ· ԳԼՈՒԽ·

Ripullulare, *vn.* repulluler, bourgeonner de nouveau. ՄԱՆԱՆԴԱՄ ԲԱՆԱՆԵԼ· ԲՈՂՈՔԵԼ· ի վեր ելնել· ՊԵՏԵՐ ՏԱԼԼԵՆԱՑԻՆ·

Ripúlsa, *sf.* refus, déni, m. ՄԵՐԺՈՒՄ· ՀԱՒԱՆԱԾ· ՊԵՏԻ ԻՒՐԸ· ՓԱՅԱՌ ԼՈՒՄԻՒՆ·

Ripulsáre, *va.* refuser, rebuter, rejeter. ՄԵՐԺԵԼ· ի բաց մերժել· ՀԱՒԱՆԱԾ· ՊԱՅԱՌԵԼ· ՊԵՏԻ ԻՒՐԸ·

Ripúrga, *sf.* nouvelle purgation, f. ՆՈՐՈՂ ԱՊՐԱԶԴՈՒ· ՆԵՒՆ ԼԵՂԵՒԻ· ՊԵՏԵՐՈՒ ԼԵՂԵՒԻՆ ՄՂԵ·

Ripurgaménto, *sm.* polissure, f. ԱՊՐԵԼՈՒ· ՄԱՔՐԱՀԱՏԻՆ· ՀԱՂԵՑՈՒԹԻՒՆ· ՊԵՏՔԱՆԵՑՈՒԹԻՒՆ· ԳԼՈՒԽ ՀԱՐՁԱԿ· 2· ր. Purga.

Ripurgáre, *va.* purger mieux, de nouveau, ՆՈՐՈՂ, ԼԱ. ԵՒՍ ՄԱՔՐԵԼ· ՅԱՒԱՑԵԼ· ՆԵՒՆԵՑՆ ՊԵՏՔԱՆԵՑՆԵԼ·

Riputaménto, *sm.* pensée, f. jugement, avis, m. ԽՈՐՀՈՒՐԴ· ԿԱՐԾԻՔ· ՄԻԱԲ· ՀԱՄԱՐԻՒՆ· ՂՆԻՆ ԻՒՐԸ· ԹԷՂ·····

Riputáre, *va.* réputer, regarder. 2. attribuer, imputer. ԽՈՐՀԵԼ· ՀԱՄԱՐԵԼ· ԿԱՐԾԵԼ· ՎԱՐԿԱՆԵԼ· 2· (յոր) ՀԱՆԵԼ· ԳԱՒԱՆԱՒՆ· ԳՐԵԼ· ՀԱՄԱՐԵԼ ՄԱՔԻ· ՈՒՂԻՂ· ՂՆԵԼ ԻՒՐԸ· 2· ՎԵՐԱԲ· ՊԵՐԻՆ ՀԱՒԱՆԱՑ· ՈՒՂԻՂ·

Riputazióne, *sf.* reputation, f. ՀԱՄԱՐԻՒՆ· ԿԱՐԾԻՔ· 2· ԱՆՈՒՆ· ՀԱՄԻՒԱ· ՀԱՅՈՒԹԻՒ ԿԱՐԾԻՔ· ՂՆԻՆ ԻՒՐԸ· ԹԷՂ···· 2· ՊԱՏԱՒ· ՂՆԻՆ· ԼԱՒԱԿԻՐԻ·

Riquadrare, va. équarrir, rendre carré. ԱՌՆԵԼ ՀՐԵՔԱԿՈՒՍ· * ՔԱԱԿՈՒՍԵԼ· ՊԵՏՐԻ ՊԵՈՒԼ ԻՒՐԸ· ՊԵՐԱՆ ՏԻՊԵԼ·

Riquadratúra, *sf.* équarrissage, m. ԱՌՆԻՆ, ԼԻՆԻՆ ՀՐԵՔԱԿՈՒՍ· * ՔԱԱԿՈՒՍԵՑՈՒԹԻՒՆ· ՊԵՏՐԻ ՊԵՈՒԼ ՕՐԸ· ՊԵՐԱՆ·

Riquisizióne, *v.* Requisizione.

Rirallegrársi, *vp.* se réjouir de nouveau. ԳՈՒԱՆԱՑ ՄՓԱՒ ԼԻՆԵԼ· ՊԵՏԵՐ ՀԵՐՍԻՆԵԼ·

Rirendere, va. restituer. ԳՈՒՆԱՑՆԵԼ· ՍԱՑ· ՀԱՄԱՅՆԵԼ· ՆԵՐԻՆ ՎԵՐԱԲ· ՀՈՂԱՆԻՒ ՊԵՏԸ ՀԻՄԻՆ·

Rirómpersi, *vp.* se casser de nouveau. ԳՈՒՆԱՑ ԹՈՓԱՆԵԼ· ԲԱՒԱՆԵԼ· ՊԵՏԵՐՈՒ ՏԱԼԼԱՆԵԼ·

Risaettáre, va. relancer des fleches ԳՈՒՆԱՑ ՆԵՏԱ ԱՐՁԱԿԵԼ· ՊԵՏԻՒ ՕՁ ՈՒՂԱԼ·

Risagire, va. remettre en possession. ԳՈՒՆԱՑՆԵԼ· ՅԱՒԱՑԻՒ ԱՌԵՐԵԼՈՒԹԻՒՆ· ՄԻԱՆԱԳԱՄ ՎԻՃԱԿԱՒՈՐԱՑՆԵԼ· ՊԵՏԻՒ ՀԱՐԵՒ ՈՒՂԻՂ, ՀԱՐԵՒ ՊԵՏԻՒ·

Risája, *sf.* vizière, f. ՎԻՃԱԿ ՍՐԱՀ· ԳԱՂԱՐ, ԱՐՈՒԱՂԱՒ ԱՒՏՈՒՏԵՂԻՆ ՊՐԱՀ· ՏԵՂԻՆԵԼՈՒ ԴՈՒՐՆԸ·

Risaldáre, va. souder une seconde fois. 2. consolider. ՄԱՆԱՆԴԱՄ ԳՈՂԱԼ· ՅԱՌՄԱՅԱՆԵԼ· 2· ԿՈՂԱԼ· ԹԷՂԻՆԼ ԳՎՀԸՈՒ· ՊԵՏԵՐ ԽՈՒԷՂԵՐՄԱՆ ԼԻՆԵԼՈՒԹԻՒՆ· 2· ՊԵՏԵՐ ԽՈՒՈՒԾ ՊԵՏԻՆԵԼՈՒԹԻՒՆ· ՆՈՐՈՒԹԻՒՆ ՏԻՊԵԼ·

Risalimento, sm. action de remonter, f. ՄԱՆԱՆԴԱՄ ԵԼՆԵԼՈՒ· ԿՐԿԻՆ ԵԼՔ· ՊԵՏԵՐ ԷԱՏԻՆ·

Risalire, vn. remonter. 2. sauter de nouveau. ՄԱՆԱՆԴԱՄ ԵԼՆԵԼ· ՎԵՐԱՆԱՒ· 2· ԴԱՐՁԵԼ ՄԱՆԱՆԵԼ· ՊԵՏԵՐՈՒ ԽԵՏԸ ԷԱՏԻՆԵԼ· 2· ՊԵՏԵՐՈՒ ՇԱՐԱՒՈՒԼ·

Risaltáre, vn. sauter de nouveau. 2. rebondir, saillir en dehors. 3. fig. donner de l'éclat, faire briller. ԴԱՐՁԵԼ· ի վեր ԱՆԱՆԴԱՄ ՄԱՆԱՆԵԼ· 2· ի գուրս ԿԱՊԱԿԵԼ (ՀԻՒՄԱՆԱՅՆ)· 3· ԱՊԱՅՄԱՆԱՒՈՐԱՑՆԵԼ· ԵՐԵՒԵՑՆԵԼ ԱՌՆԵԼ· ՊԵՏԵՐ ՇԱՐԱՒՈՒԼ· 2· (ՀԱՒԱՆԱԲԱՐ) ՊԱՅԱՌ ՈՒՐՈՒԷ ԷԱՏԻՆ· 3· ԼԵՐԵՆ ՎԵՐԱԲ·

Risálto, sm. saillie, avance, f. ԿԱՊԱԿԱԾԱՒ ԿՈՂԻՆ· 2· ՏԱՒՏ ՀԻՄԱՆԱԾՈՒ ԿԱՊԱԿԱԾԱՒ ՄՐԱՒՈՒՆ· ԳԱՐԱՒԱՆՈՂ· ՊԱՅԱՌ ՈՒՐՈՒԷ ԷԱՏԻՆԵԼ ՆԵՏԱ· 2· ՀՈՒՆԱՒՈՒԹԻՒՆ·

Risalutáre, va. saluer encore. ՄԱՆԱՆԴԱՄ ՈՂՋՈՒՆ ՏԱԼ· ՊԵՏԵՐ ՀԱՒԱՏ ԼԻՆԵԼ·

Risalutazióne, *sf.* salut réciproque, m. ՓՈԽԱԴ ՈՂՋՈՒՆ· ՀԱՒԱՏՈՒԹԻՒՆ·

Risaminare, va. examiner de nouveau. ԳԱՐՁԵԼ ԿՐՆԵԼ· ՊԵՏԵՐ ՊԵՏՔԻՆ ԼԻՆԵԼ·

Risanabile, a. guérissable. ԹԱՓԱԼԻՔ· ԱՒԵԼՈՒԸ· ԼԻՔ ԴԱՐՁԵԼ·

Risanamento, sm. guérison, f. ԹԱՓԱԼԻՔԻՆ· ԱՒԱՓԱՐՏԱԼԻՔԻՆ ԱՌՈՂՋԱՑԱԼԻՔԻՆ· ԼՔԻՆ· ԱՒԵԼՈՒԸ·

Risanáre, va. guérir, remettre en santé. ԹԱՓԱԼ ԱՒԱՓԱՐՏԱԼ· ՈՂՋԱՑՆԵԼ· ՈՂՋԱՑԻՒԼ· ԱՒԵԼՈՒԱԾ· ԼՔԻՆ ՎԵՐԱԲ·

— vn.) se rétablir. ԹԱՓԱԼ· ԱՒԱՓԱՐՏԱԼ·

Risanársi, vp.) ՔԱՒԼ· ՈՂՋՈՒՆԱՑ· ՈՂՋՈՒՄՆ ԷՂԼԵՆԱՒ· ԼՔԻՆ ԴԱՐՁԱԾ·

Risanciano, sm. vieur, m. ՀԻՆԱԳԱՄԱ· ՅԱԼԱՒՈՒՄ· ՍԻՒ ՄԱՐԴ·

Risapére, va. savoir par ouï-dire. ԽԱԳԵԼ· ԱԿԱԳԱԿ ԼԻՆԵԼ· ԳԻՏԵԼ ի լսոյ· ԴՈՒԱՆԵԼԻՆ ԿԱՐԾԵԼ· ԽԱՒԱՐ ԵԼՔ·

Risarchiáre, va. sarcler de nouveau. ԳԱՐՁԵԼ ԽԼԵԼ· ԳԱՂԱՀԱՆ ԱՌՆԵԼ· ՊԵՏԵՐ ՖԵՆԱՑՈՒԾԸ ԷԱՏԻՆԵԼ·

Risarcimento, sm. raccommodage, m. réparation, f. 2. fig. compensation, f. dédommagement. ՆՈՐՈՄԻՆ· ԽՈՍՏԱԿԱՒԱՑՄԱՆԵՑՆԵԼ· 2· ՀԱՒԱՍԱՑՆԻՆ· ՍՈՒԱՑՔ· ՓՈԽԱՐԷՆ· ԽՈՒՐԷ ԵՒՆԵԼ· 2· ՊԱՏԻՒ ԵՒՍԵԼ· ԴԵՒԵԼ·

Risarcire, va. rapiécer, raccommoder, réparer. 2. fig. compenser, restituer, dédommager. ՆՈՐՈՂԵԼ· ԿԱՐԿԱՆԵԼ· ԽՈՍՏԱԿՈՒԱՑՆԵԼ ԱՌՆԵԼ· 2· ՀԱՒԱՍԱՑՆԵԼ· ՍՈՒԱՑԻՒ ՓՈԽԱՐԷՆ ՍՈՒԱՑ· ՓՈԽԱՐԱՒՈՒԼ· ԽՆԱՅԼԵՑՆԵԼ· ՃՈՒՐ ՏԱԼ· 2· ՊԱՏՃԱՌԵԼ ԵՒՍԵԼՈՒ· ՏԵՂԻՆԵԼՈՒ ԴՈՒՐՆԸ·

Risáta, *sf.* risée, f. éclat de rire, m. ԳՐՍԻՒ· ԳՐՍԻՒՆԸ· ՅԱՐ ՀԻՄԱՐԱՓԱՆԱ· ՓՆՈ ՀՈՒՏ ԱԲՈՒԼԻ· ՓՆՈ ՀՈՒՏ·

Risbadigliáre, vn. bâiller de nouveau. ՄԱՆԱՆԴԱՄ ՅՕՓԱՆԵԼՈՒ· ՊԵՏԵՐ ԽՈՒԱՆԵԼ·

Risbaldíre, va. divertir, réjouir. ԳՈՀԱՑՆԵԼ· ՍՐԱՀ ՀԱՆԵԼ· ՊԵՏԵՐ ԽՂԱՃԱՑՆԵԼ· ԽՆԱՅԼԵՑՆԵԼ·

Risbricláre, *va.* *torgner de nouveau.* *միւսանգամ սայր ամիրիկոլք կամ կոդմանակի նաչել.* Բերէրա կեշչերին սրուբէ էորէրէ էոռնա կեշչ ոճոսլու դործէ.

Riscagliáre, *va.* *lancer, jeter de nouveau.* *արձակել, ընկենուլ միւսանգամ.* Բերէրէ ռիսկալիէ.

Riscaldamènto, *sm.* *échauffement,* m. 2. *calefaction,* f. 3. *échauffaison,* f. 4. *emportement,* m. 5. *ardeur,* f. *zèle,* m. 6. *échaubourlures,* f. pl. *ջեռնուքիւն. ջեռացութիւն.* 2. *տապ. ջերմեցութիւն.* 3. *եռանդն արեան.* 4. *պարագայ. պատճառելիք.* բարկութիւն. 5. *եռանդն. նախանձ.* 6. *խարազան. էոռնիա. էոռճոռնիա. էշտղերա.* 2. *եռոցում. էոռչէլ.* 3. *էոռճոռնէլ. էոռչէլ.* 3. *էոռճոռնէլ. հոգոռելի. ռնիչ.* 4. *էօռի. հշտ. պտեղ. էչէլ.* 5. *պչրելի.* 6. *գողոռնչէլ. գող գողոռնչէլ.*

Riscaldáre, *va.* *rechauffer.* *ջեռացնել. էշէլ ոչրնել.*

— *vn.* *sa gâter, s'altérer.* *ապականել (ցորեղէն, պտղոյ. գինւոյ) ոչչանալ.*

Riscaldársi, *vp.* *s'échauffer.* 2. *s'emporter.* 3. *s'animer.* *ջեռնուլ. զոյանալ.* 2. *զայրանալ. բարկանալ. պատճառել.* 3. *փառաւորցուիլ. ջերմանդեղի լինել. զօրանալ. յորդորուելի լինել. էչէլ. էոռչէլ.* 2. *էշէլ. էոռլու կեշչէ.* 3. *հոռչէլ.* *ոչրերին. կերպերին ոչչան.*

Riscaldativo, a, *a.* *chaud, échauffant,* e. *ջերմ. ջեռուցիչ. ջոռչէլ.*

Riscaldazióne, *sf.* *échauffement,* m. *ջեռացութիւն. ջերմանելիք. եռանդն. ջոռչէլ.* էչէլ. *կերպերին հոգոռելի.*

Riscappáre, *vn.* *rechapper.* *միւսանգամ սպրծանել, ծագպրել.* Բերէրէ ֆոռրնոռչէլ. եռ-ոչ եչրեն. ոչչրնոռ.

Riscappinare, *va.* *ressemeler des bottes.* *նորոգել, կարկատել զոռս կամ գնդրպաս կաչփոյ.* էչէլչէլերին ոչչէլ էոռճոռ ոչոռ ֆոռրնէլու էոռճոռ.

Riscattáre, *va.* *racheter, payer une rançon.* *գնել փրկանաւ. փրկել. տալ գլխոռ. ֆոռրնէլ էոռ էոռչ ոչչան.*

Riscattársi, *vp.* *se racheter.* 2. *regagner ce qu'on avait perdu.* 3. *se venger.* *տալ փրկանս ընդ անձին. ապատել զանձն ի գերութենէ.* 2. *չտշէլ ընդ վնասուն.* 3. *Չտնել գլխեն վրիժոյ. առնել դշաուրչան. ոճոռնին նոչէլոճոռ ֆոռրնորնոռ. Ռոռնչոռ Նէֆ. էոռճոռ.* 2. *ոչոռռոռ ոչոռ նոռնին ֆոռռոռ. էոռ էոռչոռռ.* 3. *էոռնիռոռ, էօռ ոչչոռ.*

Riscattatóre, *sm.* *redempteur, libérateur,* m. *փրկիչ. ֆոռրնորչոռ.*

Riscatto, *sm.* *rachat,* m. 2. *rançon,* f. 3. *vengeance,* f. *փրկութիւն. փրկելն.* 2. *փրկանք. գինք փրկանաց.* 3. *վրէժխնդրութիւն. քշնաչանութիւն. եռչէ էոռրնոռ. ոչոռ էոռչ.* 2. *եռչ ոճոռոռ.* 3. *էոռնիռոռ ոչոռ.*

Riscégliere, *va.* *choisir de nouveau.* *միւսանգամ ընտրել, գատագոռնել.* Բերէրէ ոճոռնին. ոչչրնոռ.

Risceglimento, *sm.* *nouveau choix,* m. *նորոգ. կրկին ընտրութիւն.* Բերէրոռ. նոռնոռնոռ ոճոռնին. ոչչրնոռ.

Riscendere, *va.* *redescendre.* *դարձեալ իջնել.* Բերէրոռ եռչէ. ոռռոռչոռ էոռնիռ.

Rischiaramènto, *sm.* *clarification,* f. 2. *éclaircissement,* m. 3. *fig.* *joie, gaieté,* f. *լուսաւորութիւն. լուսաւորելիք. պայծառացութիւն.* 2. *մկնութիւն.* 3. *զուարճութիւն. ծիծաղութիւն. բռնչէլչէլոճոռ. ոչչէլչէլ.* 2. *ոռռոռչէլ էչէլոճ. էոռճոռ.* 3. *ոճոռնէլ. էոռչէլ.*

Rischiarare, *va.* *illustrer, faire briller, emblanchir.* 2. *expliquer, déclarer.* 3. *éclairer, instruire.* *լուսաւորել. լուսաւոր առնել. պայծառացուցանել. փառաւորել. չքեղացուցանել.* 2. *մեկնել.* 3. *լուսաւորել գիտուս ուսուցանել. կրկին. բռնչէլչէլոճոռ. ոչչէլչէլոճոռ.* 2. *Ռոռռ էչէլոճ. ոչչոռ էոռչ.* 3. *Էոչրնոռ. ոռռոռչ էոռչ.*

Rischiararsi, *vp.* *devenir net, transparent, se clarifier.* *լուսաւոր լինել. պայծառանալ. պարզել. յասակել. բռնչէլչէլոճոռ. էոռչէլ. ոճոռոռ ոչոռ. ոռչոռռոռ.*

Rischiáre, *va.* *risquer.* *դնել ի վտանգի. արկանել ի ռոռչոռռ. Ռնչէլոճոռ ֆոռռ.*

Rischievole, a, *a.* *dangereux, hasardeux,* se. *վտանգաւոր. վտանգ. վտանգագործ. լի վտանգաւք. Ռնչէլոճոռ. ոռռոռչոռ.*

Rischio, *sm.* *risque, péril, danger,* m. *վիշտ. վտանգ. ռոռչոռռ. Ռոռռոռչոռ. Ռնչէլոճոռ.*

Rischioso, a, *v.* Rischievole.

Risciacquáre, *va.* *rincer, laver.* *փոքր մի լուանալ. ոռռոռչէլ. ոչչէլոճոռ. ֆոռչոռռոռ.*

Risciacquáta, *sf.* *fig.* *réprimande, mercuriale,* f. *կշտամբանք. յանդիմանութիւն.* * *լուացարար. Ռոռչէլ. էոչէլ. ոռռոռչոռ.*

Risciacquatójo, *sm.* *canal pour détourner l'eau des moulins,* m. *խղդոմակ, առու ի բաց դարձուցանելոյ գնաց ագրեանց. ոճոռչէլչէլոճոռ ոռչոռռոռ ոճոռոռչոռչէլոճոռ էոռ.*

Risco, *v.* Rischio.

Riscolo, *sm.* *soude,* f. *աւշեան. առնի ֆնչ. ոչոռռ ֆոռռ.*

Riscomunicáre, *va.* *excommunier de nouveau.* *միւսանգամ արձել ի հաղորդութենէ. գարձեալ նզովել, անիծել.* Բերէրոռ ոճոռչոռռոռռ.

Riscontáre, *va.* *rabattre, déduire.* *նուազեցուցանել. հաւասցանել. զպարտս. ոչոռճոռռոռ ոռչոռչոռ. էոռնիռոռ.*

Riscontráre, *va.* *rencontrer.* 2. *collationner, confronter, opposer.* *Հանդիպել. միմեանց ասպետել.* 2. *Հաճեցուցել. Հարկաւել ընդ միմեանս Հաճեցուցանելեացն. բառն ևիչ.* 2. *բռոռչոռռոռռ. Ռնչէլ էոռնիռ.*

— *vn.* *se rencontrer juste, se trouver vrai, correspondre.* *Հզիպոել. Հշմարիտ, արդար գտանել. ի դէպ գալ. արդարանալ. պատասխել. ասելն, ևիչելոռ էչէլոճ. ոճոռնին ևիռ էչէլոճ. բառն ևիչելոռ.*

Riscontro, *sm.* *rencontre,* f. 2. *confrontation, collation,* f. 3. *nouvelle,* f. *avis,* m. 4. *garniture, broderie,* f. 5. *adresse,* f. 6. *poitrail,* m. *Հանդիպումն. պատահումն.* 2. *Հաճեցուցանելիքն. Հչիռ.* 3. *լուր. Հաճելու. զրոյց. պատգամ.* 4. *Տոպր. ասղոռ. գործ գործոյ.* 5. *դիր, երեսպիր Թզդեղոյ.* 6. *լանջք երեսաբի. բառն ևիչելոռ. ֆոռ-*

լըշելու լըշելու. 3. բառդեբռա խնդ. Խելքին. 3. խոպոր. Հոմարհա. 4. Խրդուղ. ըշելեցնել. 5. փոխառու խնդիր. պերճանք. 6. որ Խոսքին.

Riscoppiare, *vn. éclore de nouveau. վերսին ծնանալ, բնիկ ոտքի.*

Riscorrere, *vn. repasser. 2. relire. վերանցում ընթանալ, անցանել. 3. գաղձալ ընթերնալ. վերանգամ քննել. Խելքով կրկնել. 2. Խելքով օգտանալ. կեղծրեն կրկնել.*

Riscorrimento, *sm. cours, m. ընթացք. գնաց. կրկն.*

Riscorticare, *va. écorcher de nouveau. վերանցում կեղեքել. Խելքով գեղագրելու ըշելոցանք.*

Riscossa, *sf. recouvrement, m. reprise, f. գաղձալ, հաշեղն. վերանցում ընդունելն, գառանելն. Խնամելն. փրկուհիւն. Խելքով գործ, խորհուրդ.*

Riscossione, *sf. recette d'argent, exaction. Հարկահանութիւն. Ժողովելն գրամն. ածելն խորհուրդ, Խոզանելն գրամն.*

Riscotitore, *sm. receveur, exacteur, m. գանձող. Հարկահան. Հարկապահանջ. ապլանձող. ապնող. Խոքեն տեղ Լիներն.*

Riscrivere, *va. récrire. 2. répondre à une lettre. վերանգամ գրել. 2. պատասխանի տալ Ի գրեթ որ. Խելքով Խոսքեն. 3. վերադարձ Ելքով Խոսքեն.*

Riscuotere, *va. recouvrer, exiger, faire une recette d'argent. 2. payer une rançon, racheter. ընդունել, Ժողովել, պահանջել գործեցնել. 2. տալ փրկանան, գրկնան. փրկել. ածելն Խոզանել, Խոլոց Խնդիր. վերանգամ ածել. 2. Խոսքի առնել ածել.*

Riscuotersi, *vp. se revancher. 2. se délivrer. se dégager. 3. frissonner de peur. 4. reprendre courage, ses sens. փրկ ածեալ. առնալ Գիտաւորելն. գառանել գիտուտեալն. 2. ապրել. պահանել. Լինել կամելն. 3. դողալ. սարսել. դողդողի Հարկանել. 4. ոգի առնալ. ուշքերին վերադալ զգալանք. Խոզբերելն ընել. պերճանք ածել. Խոսքերի ածել. վերադարձ ընել գործի. 2. գառանելանք. Խոզանել ածելոց. 3. Խոզբերասանան Խիդնեցնել. 4. Խնդիր գնալելին Խոսքեն ածել.*

Risdegnarsi, *vp. se remettre en colère. վերանգամ ի բարկութիւն ըրդել. պատճառել. Խնդիր Խօսելնին.*

Risecare, *va. retrancher, couper. Հատանել. յապաղել. կարել. ոճոցնել.*

Riseccare, *va. dessécher. ցամաքեցնել.*

Risecchire, *Տես. գառասխանի.*

— *vn. devenir sec. ցամաքել. չորանալ. գառասխանի.*

Risécco, *a, a. séché, e. ցամաքեալ. չորացեալ. ցամաք. գառասխանալ. գառասխանի.*

Risedente, *sm. habitant, résidant, m. բնակ. բնակիչ. բնակիչ. ապրիչ. ապրող. ապրիչ.*

Risedere, *vn. résider, demeurer. բնակել. Հաստել. գաղարել. Ունել օթեւանան. գառասխանի. ապրիչ օրէնք.*

Risédio, *sm. résidence, demeure, f. բնակութիւն. գաղարք. օթեւանան. Խնդիր. ապրիչ օրէնք Խոք.*

Risega, *sf. saillie, f. գաթեւանդ. կարկառեալ մասն չինուածոց. ոճոնդուրք.*

Risegare, *va. couper, retrancher. 2. séparer, partager. 3. éloigner, retrancher. Հատանել. յապաղել. Ի բաց ընդել. 2. գառանել. որոշել. բաժանել. 3. Հեռացառցանել. Մերնել. ոճոնդ. 2. ոչընդունի. պերճ ածի. 3. Խոքոնընդունի.*

— alberi, *étaguer. յատանել. քրտել. ապրճ գառնդրեալ ոճոնդ. պառաճրի.*

Risegarsi, *vp. se séparer. Մերնել. անջատել. ոչընդունի.*

Risegatúra, *sf. coupure, f. Հատած. կարած. ոճոնդ Խոք. ոճոնդ.*

Risegna, *sf. cession, démission. résignation, f. ատանդելն, Ի դուրս (գնդաչախ գգալատանուհան) Ի Հեռս ածուք. Հրաժարելն. (Հաստատան, Հանգչացնան) Խորն Լեռնելնե, Հաստատ. գառնդրեալ Խնդիր Խնդիր.*

Risegnare, *va. résigner. 2. signer, souscrire. Հրաժարել յընդից ; յԻշխանութենէ. Ի դուրս. ատանդել. ապատանի առնել. Ի Հեռս տալ. 2. Հետաքրքի պահանել. Հաստատել. վաւերական առնել. Հաստեցնան, Հանգչացնան Խրէ ոճոնդ. գառնդրեալն Խոքնեան Խոնդրելոց. Խնդիր Խնդիր. 2. Խնդ գծոյ. Խոսքի Խնդիր.*

Risegnazione, *v. Rassegnazione.*

Risegnire, *va. continuer, suivre. Հանապատ գործել. յատաչ մասուցանել. վարել. Խնդրի Խոնդրելոց. Հոգալելնդիր Խնդիր.*

Risembrare, *vn. ressembler. Նման լինել. նմանիլ. ոճոնդնդիր.*

Riseminare, *va. ensemencer de nouveau. գաթեալ սերմանել. Խնդրոց Խոնդ.*

Risensarsi, *vp. revenir à soi, reprendre ses sens. գառասխանալ. անձին գալ. ուշքի գալ. ոճոնդ Խնդիր. ոճոնդ գառնդրեալ Խնդիր.*

Risentimento, *sm. ressentiment, m. 4. gerçure, lézarde, f. գառասխանութիւն. ուշքերնդիր. 2. Յիացդուր, Նշմարութ գատց, տխուց. 3. տխուցիկ. ըշելու գատուն. գծգամանալ. Խնդրի. բարկութիւն. 4. վիճակնան. Խնդրոց գատուն. ոճոնդնդիր Խնդիր. 2. Խոսքնդիր. Խնդիրնան. 3. Խնդիրնան. ոճոնդ. գառնդրեալ. 4. Խոսքնդիր. ոճոնդիր.*

Risentire, *va. entendre de nouveau. գաթեալ լսել. վերանգամ Խնդրոյ. գգալ. Խնդրոց Խնդիրնան. գառնդրեալ. 2. v. 5 in* Risentirsi.

Risentirsi, *vp. s'éveiller, se réveiller. 2. reprendre ses sens. 5. reprendre de la vigueur, de la force. 4. rentrer en soi-meme. 5. retentir, résonner. 6. se ressentir. 7. se gercer. գարթնալ. 2. գառասխանալ. ուշքերնդիր. անձին գալ. 3. վերանգամ գործել. Խնդրանանալ. Կազդուրել. տրծգրնդիր. 4. սարսնալ. գգառասխանալ. գղջալ. 5. Հնչել. 6. ընդ մեր ասնել. գծգամանի լինել. գատուն գգալել. տխուցալ. 7. գառասխանի. Հեղձանել. Երեւել. Տեղգրել, Խրատնդրի. գառնդրեալ Խնդիրնան. 2. գեղանդրեալ Խնդիրնան. ոճոնդ. 3. գառնդրեալ ածել. գառնդրեալնդիր. 4. գեղնդան օրէնք. Խնդրոց Խնդիրնան. 5. Խոսքնդիր. 6. Խնդիրնան. ոճոնդիր. 7. Խոսքնդիր. ոճոնդիր.*

Risentitamente, *av. avec colère, avec res-*

sentiment. ցասմամբ. *ցասումով, մտաբ. դշտրելով ինն. Եռանե Իվե. ԽՈՐՈՒՆԴՈՎ.*

Risentito, a, *a.* *entendu*, *e.* 2. *éveillé*, *e.* 3. *piquant*, *e.* 4. *rude, sévère.* 5. *ressenti, e.* լսուեալ. 2· զարթուցեալ. 3· բարկ· զա-ժան. կծու. կսծեալ, դառն (բանք). 4· ցաս-կոտ. խիստ· բարկասիրտ· ացան· 5· վիճ-գաձի, զուարճութեան Ձևով, արձան). Իշխան-ից. 2· ըմանչալ· 3· ակոսիլ· ՈՐՈՂ· ակոսիլ· ՈՐՈՂ (ՈՐՈՂ)· 4· ՈՐՈՂ· ՈՐՈՂ-ՆԴՐ. Եռանեալ ՈՐՈՂ. ԱՒՈՂՈՂՈՂ· 5· ակոսիլ (ՈՐՈՂ)· 6· v. Risentitamente.

Risérba, *sf. reservation*, f. պահանջ Հանգոյ· իրաւունք զանձնաւորութեան բանիւոյ զե-կեղեցական Հասս· ԻՒՐ ՈՐՈՂՈՂ ԸՆՈՂՈՒ ՈՐՈՂՈՂ Հանգոյ· 2· *v.* Riserbazione.

Riserbagione, Riserbánza, *v.* Riserbazione.

Riserbare, *va. reserver.* 2, *sauver.* 3, *différer.* 4. *avoir égard.* զգալեալ պահել· պահ-պանել· Հանել· ապառ Ի բաց· դնել· ՈՐՈՂ-ՆԱՒՈՂ· 2· զիրկել· ապրեցուցանել· 3· յապաղել· յերկարել· Ձգել· 4· ՈՐՈՂ զնել· ակն ածել· ՈՐՈՂՈՂՈՂ· 2· ՈՐՈՂՈՂ-ՈՂ. 3· ՈՐՈՂՈՂՈՂ· ՈՐՈՂՈՂՈՂՈՂ· 4· ՈՐՈՂ ՈՐՈՂ· ՈՐՈՂՈՂ ՈՐՈՂ·

Riserbáto, a, *a. réservé*, *e.* 2. *prudent*, *circonspect*, *e.* 3. *excepté*, *e.* պահեալ· 2· խնայասէր· զգայուն· խորհրդական· 3· Ի բաց առեալ· չՀամարեալ· բաց· ՈՐՈՂ-ՈՂՈՂ. 2· ՈՐՈՂՈՂ· ՈՐՈՂՈՂ· ՈՐՈՂՈՂ ՈՐՈՂ-ՈՂ· 3· ՈՐՈՂՈՂ ՈՐՈՂՈՂՈՂ· ՈՐՈՂՈՂՈՂ·

Riserbazione, *sf. reserve, économie, garde, provision*, f. պահեստ· պահ· պահեստ· պահպանութիւն· Հոգ· զգուշութիւն· խնայ· Հոգապարձութիւն· խնայութիւն· Հանելի Ի բաց· ՈՐՈՂՈՂ· ՈՐՈՂՈՂ· ՈՐՈՂՈՂ· ՈՐՈՂՈՂ ՈՐՈՂ·

Riserbo, *sm. réserve*, f. վերապահ· պա-հպանք· ապ· ՈՐՈՂՈՂ· ՆԵՐՔԻՒՂԻՒՂ· ՈՐՈՂ-ՈՂՈՂ· 2· *v.* Riserbazione.

Senza —, *sans faire attention, sans exception.* առանց ակն ածելոյ· առանց զգուշու-թեան· անխոհ· անխնայ· առանց Ի բաց առնոյ· ՈՐՈՂՈՂ· ՈՐՈՂՈՂՈՂ· ՈՐՈՂՈՂ ՈՐՈՂ-ՈՂՈՂՈՂՈՂ· ՈՐՈՂՈՂՈՂ·

Riserramento, *sm. obstruction*, f. *engorgement*, m. խիտ· խուռն· ակոսիլ· փակեալ· ՈՐՈՂՈՂ· ՈՐՈՂՈՂ·

Riserrare, *va. refermer.* գաղեալ փակել· փակել· առանակել· ՈՐՈՂՈՂ ՈՐՈՂՈՂ·

Riserva, ecc. *v.* Riserba, Riserbazione.

Riservire, *va. servir de nouveau, rendre service par reconnaissance.* գաղեալ· ծա-ռանալ նաւագել· սպաս Տալոյն փոխա-նակ երախտաւոր· ՈՐՈՂՈՂ ՈՐՈՂՈՂ ՈՐՈՂ-ՈՂՈՂ ՈՐՈՂՈՂ ՈՐՈՂՈՂ· ՆՈՐՈՂ ՈՐՈՂՈՂ ՈՐՈՂՈՂ·

Risétto, *sm. sourire*, m. ժպտա· ժպտումն. * ԺՊՏԱԼ· ՈՐՈՂՈՂՈՂ·

Risfórzo, *sm. nouvel effort*, m. Նորագ ջան· ՈՐՈՂՈՂՈՂ· Նոր փորձ· ՈՐՈՂՈՂՈՂ ՈՐՈՂՈՂՈՂ· ՈՐՈՂ-ՈՂՈՂ·

Risgarâre, *va. redompter, subjuguer.* գաղ-ՀԼալ յաղՀել· ՆուաՀել· ՈՐՈՂՈՂ ՈՐՈՂՈՂ-ՈՐՈՂՈՂ· ՈՐՈՂՈՂ· ՈՐՈՂՈՂ·

Risguardamento, *sm. coup d'œil, regard*, m. Հայեցուածք· Նայեցուածք· զաղեալ· Նայուր·

Risguardâre, *va regarder.* 2. *avoir égard.* 3. *dépendre, avoir rapport.* Տալել· Նայել· 2· ՈՐՈՂ զնել· Հոգ ունել· ակն ածել· 3· կախեալ կոչ· պատահել· Տալել· ունել· Տաղտգրգռիթիւն· զաղեալ· 2· ՈՐՈՂՈՂ ՈՐՈՂՈՂ· ՈՐՈՂՈՂ· 3· ՈՐՈՂՈՂՈՂ· ՈՐՈՂՈՂ ՈՐՈՂՈՂ·

Risguardatóre, *sm. spectateur, observateur*, m. Նայեցող· տեսող· գէտ· ՈՐՈՂՈՂ· ՈՐՈՂ-ՈՂՈՂՈՂ· Նայր Խոն·

Risguardévole, *a. remarquable.* Երեւելի· Նշանաւոր· ՈՐՈՂՈՂ· Նայելոց· Նայուր·

Risguardo, *sm. regard*, m. *vue*, f. *aspect*, m. 2. *égard, respect*, m. *considération*, f. Հայեցուածք· Նայեցուածք· 2· ակնածութիւն· ՈՐՈՂՈՂՈՂ· ՈՐՈՂՈՂՈՂ· Հայ· ՈՐՈՂՈՂՈՂՈՂ· ՈՐՈՂՈՂ· Նայր· 2· ՈՐՈՂՈՂ· ՈՐՈՂՈՂՈՂ· ՈՐՈՂՈՂ· ՈՐՈՂՈՂ· ՈՐՈՂՈՂ·

In —, **per —**, *à l'égard.* յաղագս· Ի պատ-Հաս· ասպ· ՈՐՈՂՈՂ· ՈՐՈՂՈՂՈՂ·

Risibile, *a. risible.* Տիծագործ· ՈՐՈՂՈՂՈՂ·

Risibilità, *sf. risibilité*, f. Տիծագործա-թիւն· ՈՐՈՂՈՂՈՂՈՂ· ՈՐՈՂ ՈՐՈՂՈՂՈՂ·

Risicare, *va. risquer, hasarder.* զնել Ի վտանգի· ՈՐՈՂՈՂՈՂ ՈՐՈՂՈՂ·

— *vn. courir risque.* 2. *s'en falloir peu.* կոչ լինել Ի վտանգի· 2· մերձ լինել· ակ-նին ՈՐՈՂՈՂՈՂ ՈՐՈՂՈՂ· 2· ՈՐՈՂ ՈՐՈՂ· ՈՐՈՂ ՈՐՈՂՈՂ·

Risico, *sm. risque, danger*, m. վտանգ· ապրանաց· ՈՐՈՂՈՂ·

Risicóso, a, *a. hasardeux, se.* վտանգագործ· վտանգկոր· ՈՐՈՂՈՂՈՂ·

Risiera, *sf. v.* Risajo.

Risigállo, *sm. realgar*, m. կարմիր զառիկ· ՈՐՈՂՈՂ ՈՐՈՂՈՂ·

Risimigliare, *v.* Rassomigliare.

Risino, *sm. doux sourire*, m. քաղցր ժպտումն. ՈՐՈՂՈՂՈՂ· ՈՐՈՂՈՂ ՈՐՈՂՈՂ· ՈՐՈՂՈՂՈՂ·

Risipola, *sf. erysipèle*, f. Տաւարական Տրդ· * ՈՐՈՂՈՂՈՂ·

Risistenza, **Risistere**, *v.* Resistenza, ecc.

Risma, *sf. rame*, f. 2. *multitude*, f. *parti*, m. *faction*, f. խորձն քարտից· 500 Ի թերեք կամ 20 տետրակք քարտիսի· 2· բազմու-թիւն· խումբ· խռնուն· Հերձուած· դասի· ՈՐՈՂ ՈՐՈՂ· 500 ՈՐՈՂՈՂ ՈՐՈՂՈՂ· ՈՐՈՂՈՂ ՈՐՈ-ՂՈՂ· 2· ՈՐՈՂՈՂՈՂ· ՈՐՈՂՈՂ·

Riso, *sm.* (le risa, *f. pl.*) *le rire*, *ris*, m. 2. *joie, allégresse*, f. ծաղր· * ԾԻՏԱԳ· 2· ԹԱԳՈՂԹԻՒՆ· ուրախութիւն· * ԹԱՒՈՒՈՂ· ՈՐՈՂՈՂ· ՈՐՈՂՈՂ· ՈՐՈՂՈՂ· 2· ՈՐՈՂՈՂ· ՈՐՈՂՈՂ· ՈՐՈՂՈՂ·

Morir dalle risa, *rire à gorge déployée.* Ի գաւսալ· լուծանել Ի ծաղաձ· քրքրել· ԻՒՐՈՂՈՂ ՈՐՈՂՈՂՈՂ· ՈՐՈՂ ՈՐՈՂ ՈՐՈՂՈՂ·

— sardonico, *ris sardonique*, m. սարդանման ծաղր· բռնադատական ծաղր· ծաղր Վերաւո-ղեանն· զբռաւն· Նեղութեան խոռոչ ելեալ ՈՐՈՂՈՂ· ՈՐՈՂՈՂ ՈՐՈՂՈՂ·

— *sm.* (risi, *m. pl.*), riz, m. որիզ· * ՐՐԻՁ· ՈՐՈՂՈՂ·

— a, *a. raillé, bafoué, e.* ծաղր եւ· ծանաչ· ծաղր եղեալ· սպանանալ· ՈՐՈՂՈՂՈՂ· ՈՐՈՂ ՈՐՈՂ·

Risoffiâre, *va. souffler de nouveau.* փուա-անդամ Հնձել· ՈՐՈՂՈՂ Ի ՈՐՈՂՈՂ·

Risoggettāre, *va. assujettir de nouveau.* գործնով նաւանել. Ինչուր հնուժեն ապրելու ենք.

Risognāre, *va. rêver une autre fois. Rêver encore.* երազ տեսանել. յիշողել. Ինչուր երազ եղայ.

Risoláre, *va. ressemeler.* Նորոգել գիշերանոց հագցած ոտքի. Հագցնել ոտքի նոր ներքնակներ.

Risolino, *sm. petit sourire*, m. ժպտուն. Ժպտ ելնել եւ. * ժպտիլով. Ելնել ժպտիլ.

Risollecitāre, *va. solliciter de nouveau.* գործնել Հրամայել. Ուսանողամ գործել յորդորել. Ինչուր ձեր վերջին, Ռոբերտ Ինչուր, ապրիլով.

Risolúbile, *a. qu'on peut résoudre.* գիշերայոն. գիշերի լուծանել. Ինչուր ելնել. Ելնել ելնել.

Risolutaménte, *av. résolument, absolument.* Հաստատուն ինչուր. Հաստատուն մտաք. գործնել ինչուր. անվեհեր. Համարձակապես. Ելնել ելնել իւր. ոչ հետ հաւ.

Risolutézza, *sf. résolution*, f. Հաստատութիւն. որոշումն. գործնութիւն. Հաստատուն միտք. Ելնել. Ելնել ելնել. Ելնել.

Risolutivo, a, *a. résolutif, ve. քաղիչ. լուծիչ. Ելնելիչ. Ելնելիչ.*

Risolúto, a, *a. résolu, déterminé, e. 2. fatigué, abattu, e. 3. dissous, te, fondu, e.* լուծնալ. որոշեալ. Հաստատեալ. ասչինանալ. Հաստեալ. 2. պարտաւորեալ. լծելալ. լուծնալ. Ելնելալ. 3. լուծնալ. Ելնելալ. Ելնելալ. Ելնելալ. 2. Ելնելալ. Ելնելալ. Ելնելալ. Ելնելալ. 3. Ելնելալ. Ելնելալ.

Risoluzióne, *sf. résolution, décomposition*, f. *2. solution*, f. *3. résolution, détermination, décision*, f. լուծնալ. քաղչալ. Ելնելալ. 2. լուծնալ. ասչինանալ. Ելնելալ. 3. որոշումն. Հաստատութիւն. Ելնելալ. 2. Ելնելալ. Ելնելալ. Ելնելալ. Ելնելալ. 3. Ելնելալ. Ելնելալ. Ելնելալ. Ելնելալ. 2. Ելնելալ. Ելնելալ. 3. Ելնելալ. Ելնելալ.

Risolvènte, *a. qui résout.* լուծիչ. Ելնելալ. Ելնելալ.

Risólvere, *va. é n. résoudre, consumer. 2. couler. 3. réduire. 4. résoudre.* լուծանել. ապանել. Ելնելալ. Ելնելալ. 2. Հոսել. 3. լուծանել. Ելնելալ. Ելնելալ. 4. Հաստատել. ասչինանալ. Ելնելալ. Ելնելալ. Ելնել

անդամ ծախել, վաճառել. ինչ-որ բան ծախել. 2. ծաղրել, հեգնել.

Rispérgere, va. répandre. ցանել. սրսկել, սփռել. ինչ-որ բան սրսկել.

Rispettábile, a. respectable. ՀԱՐԳԱՆՔ. պատկառելի. ՀԱՐԳԱՆՔ. չքեղ. ՀԱՐԳԱՆՔԻ. ինչ չքեղ.

Rispettáre, va. respecter. ՀԱՐԳԱՆՔ. չարչրել, պատկառել. ամաչել. ինչին ինչից.

Rispettévole, a. respectueux, se. ՀԱՐԳԱՆՔ. ՀԱՐԳԱՆՔԱՎՈՐ. ամաչկոտ. ինչ ինչից. ՀԱՐԳԱՆՔԻ.

Rispettivamente, av. respectivement, en comparison. առ առաջի. համեմատության. առ հրեա. բան. ընդհանուր. առնուած. պատասխան. ինչին. ՀԱՐԳԱՆՔԻ.

Rispettivo, a, a. qui a égard. ՀԱՐԳԱՆՔ. որ նկատի. որ հոգալ. հոգատար. ինչին ինչ. ՀԱՐԳԱՆՔԻ.

Rispétto, sm. respect, égard, m. 3. chanson, f. ՀԱՐԳԱՆՔ. ակնածանք. հոգ. համարձակություն. ամաչկոտություն. պատկառանք. 2. ՀԱՐԳԱՆՔ. չարչր. պատիւ. 3. երգ, ցուցք սիրոյ. պատիւ. ՀԱՐԳԱՆՔ. ՀԱՐԳԱՆՔ. ՀԱՐԳԱՆՔ

juster, raccommoder. պատշաճեցնել. զեղչել. ներել. 2. կարկատել. նորոգել. կարգաբերել. ջերմուկէ դեղ. ինչ-ինչ խելքեր. 2. տկարէ ինչ-ինչ խելքեր.

Risquitto, *sm. repos, soulagement*, m. Հանգիստ. զեւչ. բաւական. հանգստ.

Risquotibile, *a. exigible.* պահանջելի. խելք ածանոր. խրելիք.

Rissa, *sf. rixe*, f. *démêlé, débat*, m. *querelle*, f. *dire*. գուարած. պատրար. մարտ. կռիւ. խօսակ. նախ.

Rissare, *vn.*) *se quereller, disputer.* կռուել.

Rissarsi, *vp.*) կռուել. գուարթել. խօսակ. նիւթ ածել.

Rissóso, a, *a. querelleur, se.* կռտաջող. կռտաբար. խօսակոտ.

Ristabilimento, *sm. rétablissement*, m. Նորոգութիւն. Հաստատութիւն. պատապարութիւն. ինքնին. ինքնին.

Ristabilire, *va. rétablir, remettre, réparer.* պատապարել. կազդուրեցուցանել. մխանդամ Հաստատել. զեռնել. կանդնել. նորոգել. յարգարել. ինքնին խոհանի. ինքնին. ինքնին ելնիլ.

Ristacciare, *va. ressasser.* գաթնալ. մանդել. խարդալել. ինքնոյ ելնիլ.

Ristagnare, *va. souder avec de l'étain, étamer.* 2. *étancher, arrêter l'écoulement (du sang).* Հանգանել. զօրել. անապատ. 2. կաւելուցանել. դադարեցուցանել. գնաստմին. ելնիլ-ինքնին. 2. ելնիլ ինքնին.

— *vn.*) *s'arrêter, cesser de couler.*

Ristagnársi, *vp.*) կանել. դադարել. կալ ի Հանգոյց. ածխանի. ելնիլ.

Ristágno, *sm. étanchement*, m. դադարութիւն Հանգոյց. (ջուն) ածխան. ածրան. ելնիլ.

Ristampa, *sf. réimpression*, f. Նորոգ գրուածոն. նոր տիպագ. օրինակ կրկին գրագրեալ. ինչ. խրելին ածելո պատրել ելնիլ.

Ristampare, *va. réimprimer.* Նորոգ. մխանդամ գրագրել. կրկին տպատրել. ինչինչ նոր նիւթ. ելնիլ ածելո ինչ նիւթ. ելնիլ ածելո նիւթ ածելո.

Ristare, *vn.*) *s'arrêter.* 2. *cesser, discontinuer.*

Ristársi, *vp.*) *nuer.* 3. *résister, tenir tête.* կալ. ձեռ. 2. կանել. դադարել. 3. Հանգանալ կալ. ածրան. ելնիլ. 2. ածրան. ելնիլ. ելնիլ ինչինչ. էլեզեր ինչինչոյ. 3. ածրալ ելնիլ.

Ristáta, *sf. pause, halte*, f. Հանդիստ. պատար. կալ. ածրան. ածրան. ելնիլ.

Ristauramento, *ecc. v.* Restauramento, ecc.

Ristecchire, *vn. se sécher, maigrir, dessécher.* չորանալ. ջամբռել. վատել. ելնիլ. ածրան.

Ristillare, *va. distiller de nouveau.* մխանդամ կաթեցուցանել. ինչ ածրան.

Ristio, a, *a. indomptable, rétif, ve.* անասուն. ամէնի. ապատանան. խելա. ածրի ձիանման. ինչ. ելնիլ. ածրան. 2. *v.* Rischio.

Ristituire, *v.* Restituire.

Ristoppáre, *va. reboucher, fermer.* խնոյ, անդիկ խնդով. ինչ ածրան. ինչինչելի ինչ.

Ristoppiare, *va. glaner.* Հասկաքաղ առանել. ինչ ածրան.

Ristoramento, *sm. récompense, reconnaissance*, f. *dédommagement*, m. 2. *restauration*, f. Հատուցանել. փոխարէն. արժանաւոր կրթասաւորացոյց. 2. Նորոգութիւն. կազդուրութիւն. Հատուցանել. ինչ ածրան. ինչինչ. 2. ինչինչ. ինչինչ. ինչինչելի ելնիլ.

Ristorare, *va. dédommager, récompenser. reconnaitre.* 2. *restaurer, rétablir, réparer.* Հատուցանել. զեղչել. Հատուցանոյց ինչ. ածրան. զեղչութիւն. ինչինչելի. 2. միանգամ կրնել. կանդնել. պատապարել. զօրացուցանել. Նորոգել. Հատուցանել. կազդուրել. ինչինչելի ելնիլ. ինչինչելին ինչինչ. 2. ինչ ինչ. ինչինչելի ինչինչ. ինչելի. 2. ինչինչ. ինչինչ. ինչինչելի ելնիլ.

Ristorativo, a, *a. restaurant, e. confortatif, ve.* զօրացուցիչ. Հատուցանել. ինչինչելի ելնիլ.

Ristoratóre, *sm. restaurateur, réparateur*, m. 2. *fortifiant*, e. Նորոգիչ. զօրանոյ. Հատուցանոյ. 2. զօրացուցիչ. ինչինչելին. ինչ. ինչ. 2. ինչինչելին.

Ristorazione, *sf. restauration*, f. 2. *soulagement*, m. Նորոգութիւն. զօրանութիւն. 2. ինչինչութիւն. ինչինչ. ինչ. ինչինչելի ելնիլ. 2. ինչինչ. ինչինչելի ելնիլ.

Ristóro, *sm. consolation*, f. *soulagement*, m. 2. *réparation*, f. 3. *récompense*, f. *dédommagement*, m. ինչինչութիւն. զօրանելիք. ինչինչութիւն. 2. Նորոգութիւն. վերանոյ Հատուցանութիւն. կանդնութիւն. 3. Հատուցանութիւն. ինչ. ինչ. ինչ. ինչինչ. ինչինչ ելնիլ. 2. ինչինչ. ինչ. ինչ. ինչինչ. 3. ինչ ինչ. ինչինչելի. ինչինչ.

Ristrettamente, *ac. succinctement, en abregé.* անկատար. կարճատոհմիկ. Հատուցանութիւնոյ.

Ristrettino, *sm. dim. petit abregé*, m. Հատուցանութիւն փոքրիկ. ինչինչ ելնիլ.

Ristrettivo, a, *a. restrictif, ve.* ածխանիչ. ածխանիչ. Հատուցանոյ ինչ. ածրան. ինչ.

Ristrétto, *sm. précis, abregé*, m. 2. *lieu étroit*, m. Հատուցանութիւն. ինչ ածրան. ինչինչելի. 2. ածխանիչ. ածխանիչ ինչ. ելնիլ. ելնիլ. 2. ինչ ինչ.

— a. *a. gêné, resserré, e.* 2. *recueilli, concentré en soi-même.* 3. *retenu, e.* 4. *réduit, e.* 5. *qui se tient sur ses gardes.* 6. *fermé, enfermé, renfermé, e.* 7. *rejoint, e.* Նեղելոյ. ածխանիչ. ինչինչ. ինչ. ինչ. ինչ. ինչ. ինչ. 2. ածխանիչ. ածխանիչ. 3. ինչելոյ. ինչինչելոյ (ինչ). 4. ածխանիչ. ինչելոյ. 5. ինչ. ինչ. ածխանիչ. 6. ինչելոյ. ինչելոյ. ինչ ինչ. 7. ինչելոյ. ինչինչելոյ. ինչելոյ. ինչելոյ. ինչելոյ. ինչելոյ. ինչելոյ. 3. (ինչինչելի) ինչինչելոյ. 4. ինչինչելոյ. 5. ինչելոյ. ինչելոյ. ինչելոյ. ինչելոյ. 6. ինչելոյ. ինչելոյ ինչելոյ. 7. ինչելոյ.

Ristringere, *va. resserrer.* 2. *unir.* 3. *obliger, contraindre.* 4. *renfermer, enfermer.* 5. *resserrer, diminuer, réduire.* 6. *reprimer, contenir, modérer.* պրոել. ծրելոյ. ինչ

գործել. 2. կցել. միասրել. 3. ի ներդ. յանձնել արկանել. ասիպել. բանադասանել. 4. փակել. արգելուլ. 5. Համաձասանել. ամփոփել. անձավ գործել. նուագելցուցանել. վիրաբացուցանել. ասչմանե արկանել. 6. չափ. Համ գրել. նուասիել. Նահանջել. կարճել. անձանապարհ. ի չափս ունել. ածիկ. 2. պերելիրիրե. 3. ածելուցս. տար ածիկ. զբ խիտե. 4. փաձանե. ի բերանե պրանիկ. 5. Համեհասուց խիտե. էբբասիրանե. ապրանիկ. ներբերե ենթադրել. տարուբերուիլ. 6. ղաղի խիտե.

— la briglia, raccourcir la bride. ձգել, քաշել զերամասկն. տնկնել ներձեր.

Ristrignersi, vp. se restreindre. ամփոփել. միասնուցս. ժողովել. ներձերե. ծոն ածիկ.

— nelle spalle, hausser les épaules. տասասել. ներձել. 2. Համասանալ ինձե, բրաշադասանինձե յուցանել. ածելուցս. 2. խրիտածիկ. զբաղերեն ներձերե.

— nella spèsa, se régler, se mesurer. ինասել. ձանուց. ասկաս ծանել. ի չափս ունել. գանձե. խաղե ելե խաղ խիտե.

Ristrignimento, sm. resserrement, m. 2. action de contenir, de modérer. 3. union, f. պինդելիս. ձնելիս. 2. ասձանապարելիս. ասձանելիս. ի չափս. ունելե. 3. միասրանելինիս. ածիկ. 2. ղաղի խիտե. ելս ածիկ. 3. պերելիրիրե.

Ristringere, ecc. v. Ristrignere, ecc.

Ristropicciare, va. refrotter. գարձեալ չփել. ինեցուց ծեսլսաե. օվսե.

Ristuccare, va. replâtrer. 2. ennuyer. dégoûter. միասնցամբ ծեփել. ինու. 2. ասպասցուցանել. ածելսաե. ինեցսաե. 2. պածեպրանե. պեպերերե.

Ristucco, a, a. ennuyé, dégoûté, e. 2. rassasié, e. ասպասցած. 2. յագեալ. յագրացեալ. ջառնել. պածեր. 2. պոյնաե. ինեն.

Ristudiare, va. étudier de nouveau. վերսին ուսանել. ինեցսաե ելրենելե.

Ristuzzicare, va. presser, irriter de nouveau. գարձեալ գրգռել. գոյացուցանել. ինեցսաե ելշաբերսաե. ինաձեր խիտե.

Risucitamento, v. Risuscitamento.

Risudamento, sm. nouvelle sueur, f. նորոգ քրտունք. նեռն իներ. ինեցսաե ինելելսաե. 2. v. Gemitivo.

Risudare, vn. suer de nouveau. 2. dégoutter, s'écouler. նորոգ. միասնցամբ քրտնել. 2. կաթիել. ծորել. ներնենեն ինելելսաե. 2. ածհաե. ոչնչել.

Risultamento, sm. résultat, produit, m. արդիւնք. արդասիք. յառասի եկեալե. հանոսել. ներնենիլ.

Risultare, vn. résulter, dériver. ելանել. յառասի գալ. բղխել. ծագիլ. ծնանել. ելերե կենալսաե. հետել. ղաճանց ելսե.

Risupino, a, a. couché sur le dos. յորսոց անկեալ. յորսոցանալ. ասիս խոսինեն ելսիլ.

Risurgere, vn. se relever. 2. ressusciter, revivre. 3. dériver, résulter, procéder. գարձեալ յառնել. կանգնել կալ. պասասարել. 2. յառնել. կենդանանալ. 3. ծագիլ. ելանել. բղխել. յառասի գալ. ինեցսաե ելսաե. 2. ածելսաե. ելնե ածիկ. 3. ելերե կենալսաե. ղաճանց խիտե.

— va. remettre en état. յարուցանել. կանգնել. ինեցսաե ելշաբերսաե. ներբերե կենելսաե.

Risurgimento, sm. } résurrection, f. յարուիսաիւնե, f. յառնիլն.
Risurrezione, sf. }
Risuscitamento, sm.

Risuscitare, va. ressusciter, animer. 2. redonner des forces. 3. éveiller, réveiller. յարուցանել. կենդանացուցանել. 2. զօրացուցանել. Համասանել. կանգնել. պասասարել. 3. զարթուցանել. ածելսաե. ելնե խիտե. 2. ելաելելն ենթադրե. ելաելելն ելերե. 3. ջանաբերսաե.

— vn. ressusciter, revivre. 2. reprendre de la vigueur, des forces. յառնել. կենդանանալ. 2. զօրանալ. կազդուրիլ. կանգնել. պասասարել. ածելսաե. ելշաբ խիտե. 2. ելաելելն ենթադրե.

Risuscitazione, sf. résurrection, f. յարուիսաիւնե. ածելսաե ելշաբերսաե.

Risvegliamento, sm. réveil, m. 2. vivacité, activité, f. զարթումն. 2. սրացումն ինեցսաե. կենդանանինեցսաե. ելշաբերսաե (մտաց). ջանելս. 2. ելերելսաե. ելելելսաե. ելասելսաե.

Risvegliare, va. réveiller. 2. susciter, exciter. զարթուցանել. 2. յարուցանել. գրգռել. շանաբերսաե. 2. ելաելսաե. ոչնչ ելշաբերսաե. Համաձեր խիտե. ֆին ելերե.

Risvegliarsi, vp. se réveiller. զարթնուլ. ջանելս.

Risviare, va. détourner, dissuader. կանացուցանել. Հրաժարեցուցանել. խոտորացուցանել. յետս դարձուցանել. ներե ելե ելերե. ոչնչ ելաե. ելաելելսաե.

Risvolgere, va. retrousser. ետ դարձուցանել. Հրաժարեցուցանել. ներե ելե ելերե. ոչնչ ելաե. ելաելելսաե.

Ritaccare, va. rattacher. վերսրել. կցել. ելաելելսաե. ելերե ելերե.

Ritagliare, va. retailler, trancher. 2. enlever, ôter. գարձեալ Համասել կտրել. 2. բաձնալ. Համել. ի լաց բաձնալ. ինեցսաե ելսաե. ելսաե. 2. ելաելելսաե. պերերսաե ելերե.

Ritagliatore, sm. détailleur, qui vend en détail, m. ար վաճառել (զառուս) մասն մասն. մանրավաճառ. ելաելե ելաելե (զբե) սաելսաե.

Ritaglio, sm. coupon, morceau, m. rogneure, f. մասն առաձաց. պասառ. կապեսաց. զբե ելաելելսաե. ֆելսաե.

Vendere a —, vendre en détail. վաճառել պասառ պասառ. մասն մասն վաճառել. ելաելե ելաելե. ելաե ելաե սաելսաե.

Ritardamento, sm. délai, retard, m. յերկարութիւն. յապասելսաե. ելաելելսաե.

Ritardanza, sf. } յկասարութիւն. յապասելսաե. ելաելելսաե. ելերկարիլ.
Ritardare, va. retarder, arrêter. յերկարել. յապասեցուցանել. ձգել. ենեկիրերե. ելաելելսաե.

Ritardazione, sf. } retardement, m. յապասելսաե.
Ritardo, sm. } ելաելե. յամառք. յերկարութիւն. ելաելելսաե. ելենեկիրերե.

Ritegno, sm. empêchement, obstacle, m. 2. appui, m. 3. mémoire, f. 4. réserve, modération, f. արգել. խափան. կրճիտ. զբաղապանութիւն. Համապանութիւն. 2. ենեցսաե. ելաելելսաե. 3. յիշատակ. զբաւիչն. ապահն. 3. յիշատակ. 4. ելաե. Համապանութիւն. զգուշ.

չուխիան. զգաստանիլեն. խնիլ. հանգիստանալ. 2. ուշադրություն դարձնել. 3. կալանավորել. 4. զգույշ. զուշակաց. զգաստ. խնամատար. ուշիմ. 5. ներողամիտ. ներելի. 6. ներելի. ներելի. 7. ներելի. ներելի. 8. ներելի. ներելի. 9. ներելի. ներելի. 10. ներելի. ներելի. 11. ներելի. ներելի. 12. ներելի. ներելի. 13. ներելի. ներելի. 14. ներելի. ներելի. 15. ներելի. ներելի. 16. ներելի. ներելի. 17. ներելի. ներելի. 18. ներելի. ներելի. 19. ներելի. ներելի. 20. ներելի. ներելի. 21. ներելի. ներելի. 22. ներելի. ներելի. 23. ներելի. ներելի. 24. ներելի. ներելի. 25. ներելի. ներելի. 26. ներելի. ներելի. 27. ներելի. ներելի. 28. ներելի. ներելի. 29. ներելի. ներելի. 30. ներելի. ներելի. 31. ներելի. ներելի. 32. ներելի. ներելի. 33. ներելի. ներելի. 34. ներելի. ներելի. 35. ներելի. ներելի. 36. ներելի. ներելի. 37. ներելի. ներելի. 38. ներելի. ներելի. 39. ներելի. ներելի. 40. ներելի. ներելի. 41. ներելի. ներելի. 42. ներելի. ներելի. 43. ներելի. ներելի. 44. ներելի. ներելի. 45. ներելի. ներելի. 46. ներելի. ներելի. 47. ներելի. ներելի. 48. ներելի. ներելի. 49. ներելի. ներելի. 50. ներելի. ներելի. 51. ներելի. ներելի. 52. ներելի. ներելի. 53. ներելի. ներելի. 54. ներելի. ներելի. 55. ներելի. ներելի. 56. ներելի. ներելի. 57. ներելի. ներելի. 58. ներելի. ներելի. 59. ներելի. ներելի. 60. ներելի. ներելի. 61. ներելի. ներելի. 62. ներելի. ներելի. 63. ներելի. ներելի. 64. ներելի. ներելի. 65. ներելի. ներելի. 66. ներելի. ներելի. 67. ներելի. ներելի. 68. ներելի. ներելի. 69. ներելի. ներելի. 70. ներելի. ներելի. 71. ներելի. ներելի. 72. ներելի. ներելի. 73. ներելի. ներելի. 74. ներելի. ներելի. 75. ներելի. ներելի. 76. ներելի. ներելի. 77. ներելի. ներելի. 78. ներելի. ներելի. 79. ներելի. ներելի. 80. ներելի. ներելի. 81. ներելի. ներելի. 82. ներելի. ներելի. 83. ներելի. ներելի. 84. ներելի. ներելի. 85. ներելի. ներելի. 86. ներելի. ներելի. 87. ներելի. ներելի. 88. ներելի. ներելի. 89. ներելի. ներելի. 90. ներելի. ներելի. 91. ներելի. ներելի. 92. ներելի. ներելի. 93. ներելի. ներելի. 94. ներելի. ներելի. 95. ներելի. ներելի. 96. ներելի. ներելի. 97. ներելի. ներելի. 98. ներելի. ներելի. 99. ներելի. ներելի. 100. ներելի. ներելի.

բայիւք, թ՚ռուիլեայց (Երգք). * անձրեւայածգ-ոտիւք. Վեր՚ն.

— *sm. rhythmique*, m. թ՚ռուիլի. վիպագործ. (բանաստեղծ որ ոչ չափոյ ազդոյոյից եւ ոչ նմանութեան չափոյ, այլ միայն ոտից կամ ազդոյոյից միաձեւ). * անձրեւայածգ ասացչաւն. պ՚ռոտիւք.

Ritmo, *sm. rythme*, m. *2. vers*, m. 3. *mesure*, f. թ՚ռ. ոտից կամ ազդոյոյից չափով բանիք. 2. երգք. ասիբեան. մրմունջք. չափով բանիք. 3. չափ, պայման (երաժշտից). Եր Վեր՚ն. Եվ՚ն՚ն չիրեր. ոտիւ. 2. Եր՚ղեալ. 3. ՚ն՚ն. (Հռոմէիկաւ) Ելեր.

Rito, *sm. rit*, m. *cérémonie*, f. *2. usage*, m. օրէնք. կարգ. կրձնք. պաշտամունք. * ծէս. * արարողութիւն. 2. սովորութիւն. բարք. չիր. Ներք. ոտիւ. ՚ն՚ն. 2. ոտիւ.

Ritoccamento, *sm. correction*, f. *2. enchérissement*, m. ուղղութիւն. ուղիքն (գիմարս, գրչեալս). 2. ամանի գնոյ. Նանրագին լինել. Եալ՚ն լինի. Ներ՚ն՚ն Եկ՚ղեր. 2. դնեալ. ՚ն՚ն. 2. դնել. ուրիս. դեռ՚ն՚ն. ՚ն՚ղ ղեռ՚ն՚ն.

Ritoccare, *va. retoucher*. 3. *refrapper, frapper à plusieurs reprises*. 4. *importuner, poursuivre*. վերանին չղջափել. 2. ուղղել. չարդարել. կատարել. ամանագրին գործել. * արդարել. 3. դարձեալ չարկանել. 4. թ՚ռախանձել. ազատ առնել. Ներ՚ղ՚ղ ասե՚ն. 2. Եալ՚ն լինել. դեր ղռան Ներ՚ղ՚ղ Եկ՚ղեր. 3. Ներ՚ղ՚ղ ուրիս. 4. դալ. ՚ղ՚ղ՚ղ՚ն. ղեր՚ն՚ն Վեր՚ն.

— *vn. revenir*, 2. *renchérir, augmenter de prix*. դառնալ. գալ. 2. առնել. բարձրանալ գնոյ. Նանրագին լինել. ՚ն՚ն. 2. ՚ղեռ՚ն՚ղ՚ղ՚ն.

Ritoccarsi, *vp. se parer*. զարդարել. պ՚ղնել. զարմանել. ՚ղ՚ղ՚ն՚ն. ՚ղեր՚ն՚ն.

Ritocco, *sm. enchérissement*, m. *augmentation de prix*, f. ամանի գնոյ. Նանրագին լինել. ՚ղեռ՚ղ ուրիս. ՚ղեռ՚ղ՚ղ՚ն՚ն. 2. v. Rinfresco.

— *a, a. retouché, e.* կրկին չղջափեալ. Ներ՚ղ՚ղ ասե՚ն՚ղ՚ղ՚ղ. Եղ՚ղ՚ն՚ղ՚ղ.

Ritógliere, *va. recouvrer, reprendre*. 2. *écarter, détourner*. վերատին, պարզն չեալ առնալ. 2. խոտորեցուցանել. Հեռացուցանել. Ներ՚ղ՚ղ. Ներ ուրիս. 2. Ներ՚ղ՚ղ՚ղ՚ն՚ղ՚ղ՚ն՚ղ՚ղ՚ն

Ritrángola, *sf.* ásure, f. intérêt illicite,
Ritrángolo, *sm.* ‖m. *fam.* ‖ *fam.*
Ritranquiliáre, *va.* redonner le calme, tranquilliser de nouveau. ‖ *pron.* ‖ *fig.*
Ritrárre, *va.* tirer, extraire. 2. tirer, peindre, représenter d'après nature. 3. décrire, montrer. 4. rapporter, dire. 5. comprendre, connaître. 6. ressembler. 7. induire, tirer. ‖ *pron.* ‖ *fig.* ‖ *fig.* ‖ *fig

A —, *à rebours, à contre-sens.* գլխիվայր. վեր ի վայր· լրջիակ. ինդրնին. դալ տալով։

Ritrovaménto, *sm. invention,* f. գիւտ. գտանելի. ճանաչում. դատ։

Ritrovare, *va. trouver, recouvrer. 2. découvrir, retrouver.* 3. *reconnaitre.* 4. *recrue-sser.* 5. *chercher soigneusement, fureter.* վերադարձ գտանել. գտանել. գեաղել. 2. գտանել. ճանաչել. 3. ճանաչել. 4. գտրտնալ պեղել. ճ-ին իրի պրկում յուզել. զբաղել. խոյզ եւ խոյզր առնել. հետազոտել. խուզել։ ինդրոյր գտրտնի գտանել. զբօսաս լշտրճանի. 2. գտտլճանի. տոյժանի. 3. խոնչանի. 4. ինդրոյր ճտշել. 5. տրտնինդրանի. տրտնի ինդրանի։

— un disegno, *retoucher ou finir les contours.* գտանել. գանդատ գծոս, կատարել գծիր նկարան. նաեւ լշտլշտրճը տինչեանի. լշտիտ ղինդրանի։

Ritrovarsi, *vp. être présent, se trouver en quelque lieu.* առաջի. առքինիթ կալ. լինել. ձեռ. ի միջի գտանել. առաջակից լինել. գտտլճանի. գինճաս ելնել։

Ritrovata, *sf.*)*découverte,* f. գիւտ. ճ-ած։

Ritrovato, *sm.*)գտտլճ։

Ritrovatóre, *sm. inventeur,* m. գտիչ. գտող. Տիտրիչ. ճ-ող խոնի. ճ-ոնիչ։

Ritrovio,)*sm. assemblée,* f. *troupe,* f. բազմ։

Ritróvo,)*ճանապր. անատ. գեղնի. տրտնի. ճ-ոնիչ։

Rittamente, *av. droitement, tout droit.* ուղղակի. դէպ ուղիղ. տօտ տօշ։

Ritto, *sm. endroit,* m. ուղիղ կողմ. երեսաբ. ճ-ոնիչ. ճ-ած. տօշ։ — *a, droit, e. debout.* 2. *droit, e.* կանգուն. յարձանացած. 2. ուղիղ. ուղղորդ. 3. ազ. անանդրեմ. տօշ։ — *av. tout droit, en droiture, en ligne droite.* դէպ ուղիղ. կրնա. ուղղորդ. տօտ տօշ։

Rittorvéscio, *av. à l'envers.* յետս ընդդէմ. յոլիակ իմն. ինդրնին. ինդր։

Rituale, *sm. rituel,* m. մատեան. կարգադրան. կարգաստեան. ° ծիսարան. ինդրնին. ինդրնին. ինդրնին. ինդրնին։

Rituffare, *va. replonger.* կրկին ընկղմել, ինդրնին ի կատ. ինդրոյր տօշ տօ ճտշել. գտտլճանի։

Rituramento, *sm. obstruction,* f. խոչդ. խոչոր. ինդրնին։

Riturare, *va. reboucher.* 2. *boucher.* գտտնել խոչ. 2. խոչ. տտանել. ինդրոյր ինդրնին։ 2. ինդրնին։

Riturbare, *va. troubler de nouveau.* գտտնել խառնել. ինդրոյր ոչ խոնի խնդ։

Riudire, *va. entendre de nouveau.* վերտանի. գտ լսել. ինդրոյր ինչինդ։

Riumiliare, *va. humilier de nouveau.* կրկին խոնարհեցուցանել. ինդրոյր ոչտնինդրանել. ինդրնին խնդ։

Riungere, *va. oindre de nouveau.* կրկին օծանել. ինդրոյր (ինչ) օծոյ։

Riunimento, *sm.)réunion,* liaison, f. վերտանի. գտտլճանի. ինդրնին. ինդրնին. ինդրնին. ինդրնին

Ռեւբրա՛ւ ևեօրմե՛ռ. 2. Ռեեւրա՛ւ Ռեեցիե՛լ եին՛ռե. 3. Ռեեւրա՛ւ ևեօլա՛ռե ևեւլէ՛ցե՛ռ. եու՛ռ եին՛ռե.

Riveduta sua gente, ayant fait la revue de ses troupes. Համդեա տրաթալ գօպայ ի. բոց. Ցեր տ-ուլաբե՛ռ-ռ-ա՛լ եում, Ռեեւրա՛ւ ևեցե՛ռ-ւ՛ցու՛.

Rivedimento, sm. révision, f. քննու՛թիւն. Համդեա՛ռ. ու գրաե՛թիւն. Ռեեւրա՛ւ գ-ռ-ե՛ռ, ևեօ-ռե՛ռ ևեւլէ՛ցե՛ռ. Ռեեցիե՛լ.

Rivedítore, sm. réviseur, m. քննի՛չ. ուղղի՛չ. Ռեեցիե՛լ. ե՛ուռ եու՛ռ. գ-ռ-ե՛ռ-ւ՛ցե՛չ.

Rivedúto, a, a. revu, e. վերաա՛ռ տեւեա՛ռ, քննե՛ալ, ուղղե՛ալ. Ռեեւրա՛ւ ևեօրե՛ռ-ւ՛ցու՛, ևեօ-ռե՛ռ ևեւլէ՛ցե՛ռ.

Riveggente, sm. examinateur, m. քննի՛չ. Ռեեցիե՛լ.

Rivelamento, sm. révélation, f. յայտնա-ւ՛թիւն. գ-ռ-ա՛ռ օ՛ռա. ե-ւ-լէ՛. եւ՛ռ՛ռ.

Rivelare, va. révéler. յայտնե՛լ. գու՛շակել. յու՛յանել. յայտի՛ առնել. ի վե՛ր հանել. գ-ռ-ա՛ռ ե-ւ-լէ՛ եին՛ռ.

Rivelatore, trice, s. qui révèle, décèle. յայտնի՛չ. գու՛շակի՛չ. գ-ռ-ա՛ռ եին՛ռի՛ չ. գ՛ռ-գ-ռ-ե՛ռ.

Rivelazióne, sf. révélation, f. յայտնա-ւ՛թիւն. գու՛շակու՛թիւն. ե-ւ-լէ՛. եւ՛ռ՛ռ. գ-ռ-ա՛ռ եին՛ռ.

Rivellino, sm. demi-lune, f. ravelin, m. կի-սալուսին. պատնէշ երկրանկիւնի. ա՛յ ևեա-գ-ռ-ե՛ռ. Նե՛ւ ե՛ռ-ռ ե՛ռ-ռ-ռ-ւ՛ցու՛.

Fare un — ad alcuno, réprimander qn. յանդիմանե՛լ. կշտամբե՛լ. ե՛ռ-ռ-ւ՛ցե՛լ. եին՛ռ.

Rivendere, va. revendre. գաղանա՛լ վաճա-ռել. վաճառե՛լ. Ռեեւրա՛ւ ռ-ռ-ե՛ռ. ռ-ռ-ե՛ռ.

— alcuno, en savoir plus que lui. ա-ռաւել լի՛նել, առաւել գի՛տել քան զոր-գ-ե՛լ. գե՛ր-ե՛ռ-ռ-ռ-ե՛ռ ե՛ւ-ռ ե՛ւ-ե՛ռ. ռ-ռ-ե՛ռ.

Rivendicare, va. tirer vengeance, venger (de nouveau). վրէ՛ժխնդրել. վրէ՛ժ խնդրե՛լ ևեւ-ռ-ե՛լ. ցանկ. առնե՛լ գ-ռ-ե՛ռ. Ռեեւրա՛ւ ե՛ռ-ռ-ռ-

2. Փոխանցագիր չարձել. չարձել զկարուտեալն։ Ետերոբ զանձ կին։ Ելեալ։ 2. զանձաւոր ընդ ինքեանն ծաղանձ։

Rivinta, *sf.* nouvelle victoire, f. Նորագ. կրկին յաղթութիւն. Նուիրեալ նիւթ։

Rivisita, *sf.* nouvelle visite, f. 2. restitution de visite, f. կրկին այցելութիւն։ 2. փոխանակ այցելութեան. Ետերոբ վերադարձ։ 2. ընդհանրին ոեւոեւ վերադեր։ Ետերուբեր վերադարձ։

Rivisitare, va. visiter de nouveau. 2. rendre la visite. կրկին այց առնել։ 2. ընդ այցելութեան յայց երանել։ փոխանակ այց առնել։ Ետերոբ վերադեր։ Վերադարձ ինչոյ։ 2. վերադերին ոեւոեւ վերադեր ինչոյ։ Ետերուբերը վերադեր ինչոյ։

Rivista, *sf.* revue, f. քննութիւն. խզգ. Հանդես (զօրաց)։ Ետերուբ։ Ետերուբեր ետերուբ։

Rivivare, va. raviver. կենդանացուցանել։ Յառնեցուցանել։

Rivivere, vn. revivre, ressusciter. կենդանանալ։ յառնել։ Յառնուկ։ Վերկենալ։

Rivivificare, va. rappeler à la vie. յառնացուցանել։ կենդանացուցանել։ Վերկենալ։ Հարձ Վերկենալ։

Rivo, *sm.* ruisseau, m. 2. fleuve, m. riviere, f. գետակ։ գետակ։ առուս։ 2. գետ։ ընդար։ գետակ։ 2. ար։

Rivocabile, *a.* révocable. զոր մարիճ է յետս կոչել։ Ետերոբ ետերուբեր։ Ետերոբ ետերուբեր։

Rivocamento, *sm.* révocation, f. յետս կոչ։

Rivocazione, *sf.* յետս։ Ետերոբ ետերուբեր։ Ետերոբ ետերուբեր։ Նետ ինչոյ։

Rivocare, va. rappeler, faire revenir. 2. révoquer, annuler, casser. կոչել։ դարձուցանել։ պարանել։ 2. յետս կոչել։ մերժել։ խափանել։ եղծանել։ ջրել։ Ետերոբ ետերուբեր։ Ետերոբ ետերուբեր։ 2. (ետերոբ) Ետերոբ ետերուբեր։ Նետ ինչոյ։

— in dubbio, in forse, révoquer en doute. երկբայական առնել։ Տամարել։ Ետերոբ ետերուբեր։ Ետերոբ ետերուբեր։

Rivolare, vn. revoler. դարձեալ թռչել։ Ետերոբ ետերուբեր։

Rivolere, va. vouloir de nouveau. 2. redemander. կրկնագոյ կամել։ 2. պահանջել։ յետս ինդրել։ Ետերոբ ետերուբեր։ 2. Ետերոբ ետերուբեր։ Ետերոբ ետերուբեր։

Rivoletto, *sm.* petit ruisseau, m. առուակ։ ընդարձակ։

Rivolgere, va. retourner, tourner. 2. transformer, changer. 3. envelopper. 4. détourner, éloigner. 5. repasser, rouler dans son esprit. դարձուցանել։ չրջել։ 2. փոխել։ պայմանել։ չրջել։ 3. պատել։ պատատել։ 4. Գրաւաքցուցանել։ կանգնացուցանել։ չրջել ի խորհրդոյ։ 5. խորհել։ խոկալ։ յուզել։ ձեղչել ի մտի։ Ետերոբ ետերուբեր։ Վերադերին։ 2. ոեւոեւ ետերուբեր։ Ետերոբ ետերուբեր։ 3. ոեւոեւ։ ոեւոեւ ետերուբեր։ 4. Տայերբեր։ Ետերոբ ետերուբեր ետերուբեր։ 5. ոեւ վերադեր։ Վերադերին։

Rivolgersi, vp. se tourner, retourner vers. 2 changer d'avis. 3. se révolter. 4. se gâter, se tourner. դառնալ։ չրջել։ 2 փոխել զմիտս։ չրջել զխորհուրդս։ 3. ընդդէմ կալ։ զդէմ անել։ պատրաստել անձին։ 4. տապալել։ դիւրագ։ Ետերոբ։ 2. ելերոբեր ետերուբ։ Վարձ։ 3. ելերոբ ետերուբ։ Ետերոբ ետերուբեր։ 4. վերադեր ոեւոեւ։ Վերադերին։

Rivolgimento, *sm.* éloignement, m. 2. changement, m. révolution, f. 3. période, m. դարձ։ դառնալն։ Վերադարձութիւն։ 2. փոխադարձութիւն։ չրջուած։ 3. չրջան։ բոլորութիւն։ ետերուբ։ Ետերոբերութիւն։ 2. ետերուբերութիւն։ Ետերոբ ետերուբ։ 3. ետերուբ։ ետերուբ։ Ետերոբ ետերուբ։

Rivolo, *sm.* petit ruisseau, m. գետակ։ առուակ։ ընդարձակ։

Rivolta, *sf.* action de tourner, f. 2. tournoiement, m. 3. détour, pli, m. 4. changement, m. 5. vicissitude, f. 6. révolte, f. դառնալ։ դարձ։ չրջուն։ բոլորութիւն։ 2. պատրաստ (զօրաց)։ 3. գառնատ։ կրկնատ։ 4. փոփոխութիւն։ չրջելութիւն։ 5. փոփոխութիւն։ չրջուած։ չրջ չրջուածին։ 6. ապստամբութիւն։ ոեւոեւ։ ոեւոեւ։ 2. (ոեւ) ետերուբերութիւն։ 3. ոեւոեւ։ ոեւոեւ ետերուբ։ 4. ոեւոեւ։ Ետերոբ ետերուբ։ 5. ոեւոեւ ոեւոեւ ոեւոեւ։ ոեւոեւ ետերուբերութիւն ետերուբ։ 6. ոեւոեւ։ ոեւոեւ։

Rivoltamento, *sm.* révolution, f. tour, m. դարձ։ չրջան։ պայտար։ ոեւոեւ։ ոեւոեւ։ ետերուբերութիւն։

Rivoltància, *sf.* retour, m. դարձ։ Ետերոբ ոեւոեւ։

Dar —, retourner, revenir. դառնալ։ գալ անդրէն։ Ետերոբ ոեւոեւ։

Rivoltare, va. retourner, rouler. 2. ûg. brouiller. 3. parcourir, courir. դարձուցանել։ չրջեցնել։ Ետերուբեցուցանել։ գլորել։ 2. չխոովել։ խառնակել։ 3. չրջել։ յածել։ ետերուբ։ Ետերոբ ետերուբ։ Ետերուբեր։ 2. ûg. ետերուբերոյթ ետերուբ։ 3. ոեւոեւ։

Rivoltarsi, vp. s'émousser. 2. se révolter. կրկնել սպրի։ չլանալ։ 2. ընդդէմ կալ։ յառնել ի վերոյ։ պատասխանել։ ետերուբ ոեւոեւ։ 2. ետերուբ ետերուբ։ Ետերոբ ետերուբ։ ետերուբ ետերուբ։

Rivoltolamento, *sm.* révolution, f. չրջան։ չրջուածին։ ոեւոեւ։ ոեւոեւ։

Rivoltolare, va. rouler. չրջել։ չրջ չրջել։ Հոլորել։ ոեւոեւոեւոեւ։ ոեւոեւ ետերուբ։

Rivoltuóso, a, *a.* séditieux, se. խռովարար։ խառնիչ։ մարտնջոյց։ Գինարբ։ պղտորարար։ ոեւոեւ ետերուբեր։

Rivoltura, *sf.* changement, m. révolution, f. 2. repli, m. 3. détour, subterfuge, m. փոփոխութիւն, չրջուածին (տերութեան)։ չրջուած։ 2. գարձ։ բեկանելն յանձն։ 3. մեհենարար խարէութիւն։ Հնարք։ պատրանք։ Ետերոբերին։ Ետերոբերին ետերուբ։ 2. ոեւոեւ։ ոեւոեւոեւ։ ետերուբ ետերուբ։ ոեւոեւ։ 3. ոեւոեւոեւ։ ֆեղեն։ ոեւոեւոեւ։ ոեւոեւ։

Rivoluzione, *sf.* révolution, f. չրջան։ չրջուածին։ պտոյտ (զօրաց)։ 2. չրջուած։ մարտաւորութ ժամանակաւ. ապստամբութիւն։ առաջնորդութիւն խառնակութիւն։ ոեւոեւ։ ոեւոեւ։ ետերուբերութիւն։ ոեւոեւ։ 2. ֆորուբերութիւն։ ետերուբ։ ետերուբ։ v. e Revoluzione.

Rivolvere, v. Rivolgere.

Rivolvitrice, *sf.* révolutionnaire, f. խառնիչ։

ապրիլ. խոտաքաղուկ. մարտաշնդյ. մրջնաբեր խճաք խոռն. խոշոր գոտեբրեշտ.

Rivomitáre, *va. revomir.* դարձեալ փսխել. ետեղարձ խոշիրել իմիտ.

Rivotáre, *va. vider de nouveau.* դարձեալ ծառայել. վերադարձ հանել արտաքս. ետեղարձ գերանել.

Rivulsióne, *sf. révulsion, f. թուլամ. փոխանակեն էջերիս.*

Rizzaménto, *sm. érection, f. 2. élévation, f. կանգնեցիս. 2. համարձակեն. պետիկ գոտեղ. 2. ելեփոս իրիկեր.*

Rizzáre, *va. e n. dresser, se redresser. 2. se hériser. կանգնել. տղղել. 2. քաջանկել. պետիկ. ոտքերուիրիկ. 2. ել պետիկեր.*

— **bottega**, *ouvrir boutique.* բանալ. տղղել բանալի. պետիկեր ապրանք.

Róba, *sf. marchandises, f. pl. vivres, biens, m. pl. etc. 2. grande quantité de quoi que ce soit. 3. robe, f. vêtement, habit, m.* ապրանք. առուտուր. արուեստ. իրք. ինչք. գանձք. գոյութ. 2. բազմութիւն. յառաջադիմութիւն. մեծերք. 3. շապիկ. զգեստ. պատմուճան. հագուստ. էրեքս. շորեր. 4. բաճկոն.

Róbaccia, *sf. vilaine chose, ordure, f. 2. vilaine femme, coureuse, f.* դղրդիկ. անարդ իրք. 2. կին չարաչար. լիսին. ապտակ էնդ. 2. եռանդուկ կին. ճարպիկ.

Róbbia, *sf. garance, f.* սորան. գունաներու ներկիս. էգնաւ գոյն. էգնաւ ներկ. բառնաս.

Robiccia, *sf. bagatelles, f. pl.* դղրդիկ իրք. անարժէք. ապտակ գնան. ոտքի էնդ. գլուխնոցի.

Robinuzzo, *sm. petit rubis, m.* սատակ գունքրիկ. պետիկ նռնաքար.

Robóne, *sm. robe, f.* պատմուճան (հնձեղոց եւ մարգապետաց). գոգնոցներ.

Roborare, *va. fortifier.* զօրացուցանել. կազդուրել. քաջկերպել. պետիկերպել. քաջ էին էլ.

Robustaménte, *av. robustement.* զօրաւիթապէս. քաջկերպապէս. սատկութեամբ. պետիկերպապէս.

Robustézza, *sf. force, f. այժ. զօրութիւն. քաջկերպութիւն. արուեստիւն. քաջվիրի. լիապոռ. պետիկերպութիւն.*

Robústo, *a, a. robuste, fort, e. ուժեղ. զօրաւոր. քաջ. սատկրիկ. քաջվիրիկ. լիապոռիկ. պետիկոր.*

Rocággine, *sf. enrouement, m.* կերկերութիւն. ոզոզաչ. խռոչաձայնութիւն. գեղգեղաչ.

Rócca, *sf. forteresse, f. 2. roche, f. 3. cheminée, f. 4. quenouille, f.* ամրոց. ամրոցք. բերդ. դղեակ. 2. բարձ անանց պատուականաց. 3. Տիտան. վերնայարկ ծխատեղագործ. 4. իլ. ապրկաս. * բար. ոզոզաչեցուցիչ ներքաձայնութիւն. 2. ծխնտեղ ծոխեղ. 3. ջեռուն իրիկեր. 4. ներքեր.

Roccáta, *sf. quenouillée, f. 2. coup de quenouille, m.* ներեր իրոյ միոյ. ասր պատեալ ի վերայ ազեկաղին. * բոլոյ մր. 2. հարտասի իրոյ. ներ ներքեր իրիկեր. ոեներ. ոզոզաչ ներքեր. 2. ներքեր ոզոզաչ.

Roccétto, *sm. rochet, m.* վառարակ. արկաղելի բնչ կերկերիսայց. ներ ներել լեռներաղաղ.

Rocchélla, *sf. bobine, f.* Հանդարակ պատերոյ (կեռչիկ, ոզոզաչ) հանդարակ. 2. v. Rocchetta.

Rocchétta, *sf. fortin, m. 2. roquette du Levant, f. 3. petite quenouille, f.* ամրոց փոքրիկ. 2. արեւելեան մեծիր (ի պէս ապակագործներեան). 3. իլ. ապրկաս փոքրիկ. պետիկ ծուխ. 2. ներսոյ վերերիկ. 3. պետիկ ներքեր.

Rocchétto, *sm. fuseau, m. 2. rochet, m.* Հանդարակ պատերոյ. 2. վառարակ. պատմուճան կերկերիսայց. կեռչ. ելեփոսոտ հագուստ. 2. ներ ոզոզաչեցուցիչ ոզոզաչ.

Rócchio, *sm. billot de bois, m. 2. rouelle de saucisse, f.* կոճղ. Հատար (փայտից, քարանից). 2. ամէն գնան մի ամեհի. իրէ ինչ. ոզոզաչ ներքեր. պետիկ. 2. ներ ներքեր ոզոզաչ. լիներեր.

Róccia, *sf. roche, f. 2. ordure, f.* ապառաժ. ապառաժատ վայր. քարանձաւ. խոշիրք. գանչ. վայր. 2. պատերազմիչ. պատ. աւերտրգի. գեղ. գեղացիներ. 2. գարդ. մեզմ. կարկաչասայ. ներ ներքեր. 2. ոզոզաչեցուցիչ. պետիկեր. ոեր.

Ródere, *va. ronger. 2. manger. 3. consumer, détruire peu à peu. 4. mordre.* կրծել. 2. ուտել. 3. ապաեղ. Ծախել. 4. խածանել. կերտրել. 2. ներքեր. 3. ներ. ներքեր կիներ. 4. ըոզոզաչ.

— il freno, *mâcher son frein.* զսպանակ. ատամանալ. կատաղել. ոզոզաչելոյ հզոզաչել. ներքերներեն ներքեներիս պետիկեր.

Ródersi, *vp. être dévoré de rage.* բորբոքել ցասմամբ. ատամանալ. Հիմնատալ եւ տրիճել. ապտակել. հզոզաչեան ոզոզաչել. ոզոզաչել հզոզաչել. ներքերներ.

Rodimento, *sm. } action de ronger, f. 2.*

Roditúra, *sf. } tourment, chagrin, m.* կրծելիք. 2. ապտակ. վիշտ. անձկութիւն. կերտրել. ոզոզաչ. 2. ներքեր. ներքեր.

Rodomontáta, *sf. rodomontade, fanfaronnade, f.* մեծապանծութիւն. ատապարծութիւն. խոռոմ. ներքերոյ.

Rodomónte, *sm. rodomont, m.* մեծապան. պարծող. ատապարծ. խոռոմոյզիչ. ներքերներեն.

Rodomonteria, *v. Rodomontata.*

Róffia, *sf. brouillard épais, m.* մէգ խաւարամած. ներք պետիկ. ներ.

Rogáre, *va. passer un acte.* Հաստատել. գրել (գործի). պետիկ հարեցնիչներ ներ ներքեր ներոյ ներքեր իրիկեր.

Rogazióni, *sf. pl. les rogations, f. pl.* աղաչանաւոր պատարագիչ. ապրիլ եւ Հանդէպ երեքշաբթոյ յառաջ քան զերեքտասնեն Հնձան վասն պատարեքութեան. Հոգ ներքեր ոզոզաչ. ոզոզաչ ներքեր.

Róggio, *a, a. roux, sse. 2. ardent, e.* կարմրագոյն. կարմրաթոյր. 2. ներքեր.

մեր· չառագոտ· 2· վառեալ· բորբոքեալ· եռերեալ· ու· 3· ծուռաբանեալ·

Rógito, *sm.* action de passer un acte par devant notaire. Անձնագիր, հաստատուիլն, դրելը գործ· ծուռիկ հաւելեցնելը· ածի, ծուռնալ ինձ·

Rógna, *sf.* gale, rogne, f. 2. remords, m. քոս· բորոտութիւն· 2· ապտակ· խիզճ եւ խելճի· անձկութիւն գործ· ապտակ· ցնորք· ցնորք· 2· ծուռ խօսելոյ· ծուռ· զառանց·

Rognóne, *sm.* rognon, m. երիկամնաքար· ոեծուքեր·

Rognóso, a, a. galeux, se. քոսոտ· բորոտ· ապտակելու· եւշտելոյ ապտակս ընել·

Rógo, *sm.* bûcher, m. 2. ronce, f. խարոյկ· հրատ· փայտակոյտ վառեալ· 2· մորեկի· վերեմն եհաչելու եղեալ եռեալ ի ներքին կրակ· ապտակ· ապտակելու· (զգաս) հառաջ· իրմանելու ապտակ· 2· ոեծուքրելեն·

Romájuólo, *sm.* cuiller à pot, f. ապրակալ մեծ·* չերեփ· ոեծեր·

Romanamente, *av.* à la romaine. ըստ օրինի Հռոմայեցոց· Հռոմելերէն ենդ·

Romanésco, a, a. (langue) des Romains. Հռոմայերէն· (լեզու) Հռոմոց· Իտալերէն (լեզուն)·

Romano, *sm.* contre-poids du peson, m. գունդ կշռոյդի· կռանոր ծանր·

— a, a, romain, e. Հռոմէական· Հռոմայեցի· ըստ· ըստալ·

Romanzatóre, *v.* Romanziere.

Romanzeggiáre, *vn.* faire des romans. վիպասանել· Հռոմեականի· ապրեսական երգս յարդարել· ըստս առասպելախօսս, առպրաս կարգել· ոեծուքե ներեցնի ինձ· Հռոմ, Հռոմ, ենդ·

Romanzésco, a, a. romanesque, romanzesque. առասպելական· մուտքերն· Հռոմեականի· Հռոմ, Հռոմերէն· Հռոմելերէն·

Romanziére, *sm.* romancier, m. առասպաս· առասպելագիրս· վիպասան· ըստս առելոյ· Հռոմ, ոեծուքեն· Հռոմ, ենդ·

Románzo, *sm.* roman, m. առասպել· վիպասանութիւն· Հռոմեականի, առպրասի երգ· Հռոմ, ոեծուքե·

Rómba, *sf.* fronde, f. պարս· պարսաւիկ· ոեծան·

Rombáre, *vn.* bruire, bourdonner. 2. siffler, faire du bruit. բզռել· չչչելիլ· 2· չչել· Չչելիլ· խարչանիլ· Էշշելոյ ենդ· 2· ոեծ Էշշելոյ· Էշշելոյ ենդ·

Rombázzo, *sm.* grand bruit, fracas, vacarme, m. չկարելու· չառաչելու· առասպելու· զգզդելու· ոեծելոյ· ոեծրեն· Հռոմ· ենդ· Ոեծրեզ· եշշոյեն·

Rómbice, *sf.* (erba), patience, f. ոեծելոյ· ոեծան ոեծ·

Rómbo, *sm.* bourdonnement, bruissement, m. 3. bruit, m. 4. turbot, m. 5. rhombe, m. բզռալեն· չչելելու· 2· Նայն առասպելոյ· 3· զգզդելու· չառելու· 4· վառեցնաձուկն· 5· գահանի· երկրպագեն, իջեւր չորեքան· կիւն·* տարանկիւն· Էշշելոյ ոեծ· 2· (Հռոմ ենդ ոեծ·) ոեծ· 3· ոեծ· Էշշելոյ· 4· ենդ ոեծ Էշշելոյ· 5· ենդ Էշշելոյ ոեծ Էշշելոյ· Հռոմ·

Romboidale, *sf.* rhomboïde, f. Նշանակութ· յանցանգնութ· Էշշելոյ ոեծելոյ·

Rómbola, *sf.* fronde, f. պարսաւիկ· պարս· ոեծան·

Rombolâre, *va.* fronder. պարսաքարել· քարեձիգ լինել· ոեծան Էշ ենդ ոեծել· ոեծ ենդ ոեծան·

Rombolatóre, *sm.* frondeur, m. պարսաւոր· ոեծան Էշշելոյ· ոեծան ոեծելոյ·

Roméa, *sf.* pèlerine, f. որ ուխտադիր լինայ է ի Հռոմ երթալոյ· ուխտաւոր· պանդխտաւոր· Իտալոյ Էշշելոյ ենդ ենդ Էշշելոյ· Էշշելոյ ենդ·

Romeággio, *sm.* pèlerinage, m. ուխտաւորութիւն, պանդխտութիւն ի Հռոմ· Իտալոյ Էշշելոյ ենդ·

Roméo, *sm.* pèlerin, m. ուխտաւոր ի Հռոմ· պանդխտաւոր· Իտալոյ Էշշելոյ ենդ·

Romio, *sm.* bruit. m. աղտոր· ապական· ապականութիւն· ենդ·

Romire, *vn.* frémir. զգզդել· չչելել· ենդ զգզդալ· ապրիլ· ոեծ ենդ ոեծել· Էշշելոյ ենդ·

Romitággio, *sm.* ermitage, m. 2. vie d'ermite, f. անապատ· միաբնակ· միաւորելոյ վարուքեն· միաւորութիւն· 2· միաւորութիւն միաբնակեալի կարգ· Էշշել· ոեծ Էշշելոյ· Էշշելոյ ենդ·

Romitáno, a, a. solitaire, sauvage. 2. augustin déchaussé, m. անապատական· բնակական· վայրենի· 2· աւգուստինեան անապատաւոր· ոեծելոյ Էշշելոյ· 2· Էշշելոյ ոեծ Էշշելոյ· ոեծելոյ Էշշելոյ·

Romito, *sm.* ermite, m. անապատաւոր· առանականաց· միաբնակ· Էշշելոյ ենդ· ոեծելոյ Էշշելոյ ենդ· Էշշելոյ ենդ·

— a, a. solitaire, désert, e. անապատավայր· անմարդի· Էշշ (Էշշ)· Էշշելոյ·

Romitóro, *sm.* ermitage, m. միաբնակոց·

Romitório, *sm.* dortoir, m. միաբնակաւոր· խուցերի· գոմ Էշշ Էշշելոյ· Էշշելոյ ենդ·

Romóre, *sm.* fracas, m. 2. soulevement, m. 3. bruit, m. renommée, f. չչելիւն· զգզդելոյ· չառաչելոյ· զգզդելոյ· չկարելոյ· ենդ ենդ· ապատ· 2· ապստել· ապրելոյ· ժողովրդեան· խառնակութիւն· 3· չառաչելոյ· ապատ· Էշշել· Էշշելոյ· Էշշելոյ ենդ· ոեծրեզ· ոեծելոյ Էշշելոյ· Էշշելոյ ենդ· Էշշելոյ· Էշշելոյ ենդ· 2· Էշշելոյ ենդ· Էշշելոյ ենդ· 3· Էշշելոյ· Էշշելոյ ենդ· Էշշելոյ ենդ· Էշշելոյ ենդ

Rómpere, *va. rompre, casser, briser.* **2.** *fendre.* **3.** *séparer, interrompre.* **4.** *infester, vexer.* **5.** *empêcher.* **6.** *défaire, mettre en déroute.* **7.** *meurtrir, froisser, écraser.* **8.** *fatiguer.* **9.** *éviter, échapper.* բեկանել, խոր-ասակել, կոտրել. **2.** Հեղդել, պատառել, Հերձանել. **3.** բաժանել, անջատել, ընդ մէջ Հատանել. **4.** Նեղել, խռնել, արշաւել, անշնդհատ առնել. **5.** խափանել, արգե-լել. **6.** ի պարտութիւն մատնել. ի փա-խուստ գարձուցանել. ցան եւ ցիր առնել. **7.** մանրել, լեռաւ, փշրել. **8.** ազիատ առնել. պարտաւորացուցանել. լքուցանել. **9.** ապրել. պրծանել. զերծանել. ելբերժ. **2.** խորհուրդ. երդմնի. **3.** երեմիա. օրինաց դեօրէն. ապերիս. **4.** բոռ-նութեամբ կինի. ես-ինեցնեցե կինի. խորտ կինի. **5.** եհնել ես-նե. **6.** տապալմունք. գնալբունի. **7.** սեղմիլ. երդիմ. **8.** Հերթալմունք. հեկտո կինի. **9.** Հաղթութիւնք. Հաճոյս ընդերձի.

— la guerra, *commencer la guerre, allumer le flambeau de la guerre.* պիղծն մարտ առնել. պիղծութիւն լինել ի մարտ. Հեղինէ լբանիկ. պատերազմ.

— le leggi, *enfreindre les lois.* լուծանել, չպահել, խոտանել զօրէնս. ապերիսական զօրենսդ. օրինազանց լինել. յանդգնել զպատերազմս. ընկոչնելերէ Հաղթութիւն. գնացանս գերեզման գերէզ կինի.

— il sonno, *troubler le sommeil.* զարմա-նացնել. Հանանել զքուն. ապահագոհացնել գերեզման, Հաւատ կինի.

— una lancia con alcuno, *rompre la lance avec qn.* խոյալ Նիզակաս ընդ ումէք. Հերք-ուած էլէ օրհնութ.

— il silenzio, *prendre la parole.* պիղծն առնել խօսելոյ. լուծանել զլռութիւն. բա-նալ զբերան իւր. խօսել առնուլ. ընդ մէջ Հաւատել զլռութիւն. լռութերբայ պատե-ազմ. պատերազ ապես.

— in mare, *échouer, faire naufrage.* նաւա-բեկ, նաւակած լինել. նաւակոծել. ի Հի-բրանիկ. ի ֆարիսացոս լեռին.

— la testa, *donner des coups sur la tête.* **2.** *fig. ennuyer.* կոփածութիւ. նեղել, կոնել, ջախջախել. գլուխն. **2.** ազիատ առնել. Նեղել. Հանդրդիճ առնել. խափանել. * գլուխ Հաճել եցընել, ցաւցընել. պատե-ազրանք. **2.** ծանրբերանի. պատեր ազրանք, կոխրանիք.

Rómpersi, *vp. se rompre, se casser.* **2.** *se dissoudre, se détruire.* **3.** *finir, cesser.* **4.** *s'emporter, se mettre en colère.* խորտա-կել. բեկանել. ջախջախել. **2.** կործանել. ապերիս. ջակել. **3.** գագաղել. կասել. **4.** զայրանալ. յանձալ. Հերձանի. **2.** Հեբեբ-նութ. վերան օրհն. **3.** վերկնչեցեր. պատրաստ. ֆերացել կինի. **4.** Հերձանիմ.

Rompévole, *a. fragile.* զիւրաբեկ. Հեշտ Հե-բերբեր. Նորէն.

Rompicapo, *sm. casse-tête, m.* աշխատեցու-ցիչ. խնամանելի. տաղտկալից. տագնապ. ծանրբերջիչ. գաւ. պատրոյ.

Rompicollo, *sm. casse-cou, m.* միամտակար. միգտնական. Հեռվերեկ. գաւ. Հեղ բերբեր (Հեր).

A —, *précipitamment, à corps perdu.* յա-խուռն. յտապաւ. Հեռեր Հեռեր. ՝ՀԵՐԵ ՆԵՐ.

Rompimento, *sm. rupture, fraction, f.* **2.** *fig. naufrage, m.* **3.** *violation, f.* բեկումն. խոր-ասակումն. **2.** նաւակոծութիւն. **3.** լուծումն. չպահելոյ խոտանութիւն. բերբեր. **2.** Հեռ բերբեր. **3.** Հոռոմեր.

Rompitore, *sm. briseur.* **2.** *fig. violateur, m.* խորտակիչ. որ բեկանէ. **2.** խոտանող. յանգանող. օրինազանց. բերբեր. Հոռոմ-ցան. **2.** Հոռոմ-ցուց. Հեռեռուց Հոռ.

Rompitura, *sf. rupture, f.* բեկումն. բերբեր.

Rónca, *sf. serpe, f.* յատագ. կոցատ. կոտրագ. ազեբբ.

Roncáre, *va. sarcler.* քաղ Հանել. քաղա-Հան առնել. օրբոբ ազբերբոբ. ֆեռ օրբոբ ազբերբ.

Ronchióso, *a. raboteux, se.* դեբբուկ.

Ronchiúto, *a. ébréché.* գժտապերեն. Հերբ պե-բրեր. Հեռելեր Հեռեռբեր.

Roncigliáre, *va. accrocher.* առնալ, կորզել մագլաբ, Հերաճալբ. Հեռելեբլեր ալբեր. ֆռեռեր.

Ronciglio, *sm. croc, m.* Հերաճալք, մագիլ երկաթի. կոցատ. երկաթի. * Հանկ. * բեռ. ԼԵՀԵԼ.

Róncola, *sf. serpe, f.* յատագ. ազեբբ.

Roncolóne, *sm. croissant, m.* յատագ մեծ.

Roncóne, *s.* Հանդագալ. պեռեռ ազեբբ. ՝ՈՐԵՐ.

Ronda, *sf. ronde, f.* պահ. երթ Հանկ պահա-կապանաց. պահպանութիւն. դիզերապա-Հումն. **2.** պարկապատք. պահանորդք. գիշերապահք. պահապանք. ֆօճեռ-ալբ. Նեռեռ. ֆռլ ալբեր. ազալբ. **2.** ֆօճեռ-ալբ. պեռեռ ալբեր. ՝ՆԵՐԵՐԵՐԵՐ.

Andar in —, *aller en ronde.* յարբ գալ. յանձել. յրնկեր. պեռեռ. ազալբ.

Róndina, *sf. hirondelle, f.* Տիմնան. բերբեռ.

Róndine, *f.* ՝ՐԵ ֆռալբ.

Rondinélla, *sf. dim. petite hirondelle, f.* փոքր Տիմնանի.

Rondinétta, *f.* Տիմնան. Հաղ Տիմնան. պեռեռ բերբեռ.

Rondinino, *sm. petit d'une hirondelle, m.* Հաղ Տիմնան. բերբեռ ՝ՈՐԵՐ.

Rondóne, *sm. martinet noir, m.* մեծ Տի-մնան. պեռեռ բերբեռ. ֆռալբ. բեռ-ռեռ ՝ՈՐԵՐ.

Rónfa, *sf. séquence, f.* Հաղ Ինչ քարտիսի. պեռ Նով պեռեռ ֆռալբ.

Ronfiáre, *va. ronfler.* խորալ. ՝ՈՐԵՐ.

Ronzaménto, *sm. bourdonnement, m.* **2.** *tournée, promenade, f.* բզզումն. չղնդիւն. **2.** չղնդն. Հաճախելն. յանձալ. (ՊԵՐ). ՊԵՐ) ՝ՈՐԵՐ. **2.** պեռեռ. ազալբ.

Ronzáre, *vn. bourdonner.* **2.** *siffler, bruire.* **3.** *röder. tournoyer.* բզզել. չղնդիլ. **2.** չնա-ռալել. չղնդ. չղէլ. **3.** Հաճախել. յա-Տել. չղնդիլ. չղրլ գալ. ՝ՈՐԵՐԵՐ. ՝ՈՐԵՐ-ֆռալբ. **2.** ՐՐԵՐ ալբ լԵՐԵՐԵՐ. բռալբ-ՆԵՐ ՆԵՐ ալբ լԵՐԵՐԵՐ. **3.** պեռեռեռ. ազ-ալբեր.

Ronzino, *sm. bidet, m.* մատագաձի. ֆռեռլբ.

Ronzo, *sm. bourdonnement, m.* բզզումն. չղնդիւն. ՝ՈՐԵՐԵՐ.

Ronzone, *sm. étalon, m.* **2.** *cheval, m.* **3.**

grosse mouche, f. Ար մասակախազ · 2· Ար· երիւար · 3· Ան ճանճ· պուշ· 2· ՈՒ· դարձիբ· 3· էրէ· ինքեր·

Rorare, *va.* arroser, humecter de rosée. ցօղել· առոգանել, ցողով· լիլեալ-ցնալ, ընդունել·

Rórido, a, *a.* plein de rosée. ցողալից· ցօղագին· լիլեա ուօր·· ընդունէլ·

Rósa, *sf.* (coll' s prononciata aspramente) lieu rongé par l'impétuosité de l'eau, ravin, m. Հեղեղատ· տեղի մաշեալ, փլուզեալ ի սաստկութենէ ջուրց· ··· ինքեան ուէ-ընէլէ, եուրէլ· եուր եղեռնէլ եր·

Rósa, *sf.* rose, f. 2. suçon, m. վարդ· 2· վարդ· վարդագոյն արիւն ի մարմնի· ւնւ· վերք· 2· ինէն կոնքէլ ընդլանան գեան·

— canina, églantine, f. վարդ վայրի· եեգոնի ւնւ·

Rosáceo, a, *a.* couleur de rose. վարդագոյն· կարմիր· ւնւ ըեռնի· ւնւ-ւնւ-ուռն· (ւնւ-ւնւ-ւէ·)

Rosájo, *sm.* rosier, m. վարդենի· ւնւ ուզ-ւը· 2· *v.* Rosario.

Rosário, *sm.* rosaire, chapelet, m. պսակ արդյ Կուսին· վարդարան· ինեանէ· բռ-ընբեռ·

Rosáto, a, *a.* de rose. վարդագոյն· ւնւ ըեռնի· ւնւ-ւնւ-ուռն·

Acqua rosata, *eau rosat*, f. վարդաջուր· *վարդաւէյ· ւնւ-ւռդ· ւնւ· ուռ-յռ·

Pasqua rosata, *Pentecôte*. Պենտակոստէ· փինէրբէ·

Rosecchiáre, *va.* ronger un peu. կրծել սակաս մի· ւնէրգրել·

Rosélla, *sf.* arbouse, f. անկիլագ· պտուղ ծիչ· *մսմի ուղ· ֆռմ ենգէլ·

Roselliá, *v.* Rosolia.

Róseo, a, *a.* couleur de rose, rosé, *e.* վարդագոյն· ւնւ ըեռնի· ւնւ-ւնւ-ուռն·

Rosèto, *sm.* roseraie, f. վարդենիք· դրախտ վարդենեաց· ւնւ· գաւէնի· ւնւ-ւէրնեի·

Rosétta, *sf.* petite rose, f. 2. boutoir, m. վարդ փոքրիկ· 2· սրբիչ ամանաց· սմանկաշատ· գործի ինչ գաղջատց ձեռ· ինէրնի· ւնւ· 2· ուէրնեան· ինեանէրնեի· ան ինքեան· ընձես ինեանեան ենանեան ուէրնեի·

Rosicare, *va.* ronger petit à petit. կրծել ինքեր·

Rosicchiáre, *va.* ronger petit à petit. կրծել ինքեր·

Rosignuólo, *sm.* rossignol, m. սոխակ· *յաւասնակ· ինէրնի· ինեանէրնի· ինեանէրնեան·

Rosmarino, *sm.* romarin, m. ենգրոսդոյս կեդրուկ· *խոնուկ· ինեանէրնեի· ինեանէրնեն·

Rosolaccio, *sm.* coquelicot, m. 2. cocarde, f. պուա· կակաչ վայրի· 2· վարդ· գեղակ, ձոպք· ձաղկաձեւ քարեանան ի ժապաւէնաց· ենէրնեի· ւնէրնեն· 2· (ընձեղաց ֆռրեենեան ենանեի) ւնւ· (ենէռռէրնեա)·

Rosolâre, *va.* rissoler. խորովել, կարմրացուցանել զկերակուր հրով· ··ինեանէ ենէրնեի·

Rosolia, *sf.* rougeole, f. վարդ պաս· *հարաւնեի· *վարդաճոց· ենէրնեի·

Rosolio, *sm.* rossolis, m. անուշակ գրեանաւշահաս ապր· *օդիկի· ··ինեանէրնեի·

Rosóne, *sm.* rosace, f. 2. cul-de-lampe, m. ձաղկաձեւ գարգ չինուածոց· 2· ձաղկաձեւ

գարգ գրոյց· գինուած ուէր ընեի· 2· դ··ընէ·ինէ ենէրնեէրբ ըեռնի·

Rospo, *sm.* crapaud, m. պղտուտնական գորտ· *գոգոյ· * գետնագորտ· 2· պղտ տպեղ· գեռուն· ենբր ենբրնդրնէ· 2· ··ենէրնի· ինեանէրնեի· ենեանէրնեի·

Rossástro, a, *a.* rougeâtre. կարմրիկ· չաբեալ ի կարմիր· կարմրագոյն· ենէրնէ· ենբրնէրնեան·

Rosseggiáre, *vn.* tirer sur le rouge. ի կարմիր չարկանել· կարմրագոյն երեւել· ենէրնէ ենէրնի·

Rossétto, a, *a.* roussâtre. կարմրիկ· կարմրագոյն· ենբրնէրնեան·

Rossézza, *sf.* rougeur, f. կարմրութիւն· ենբրնէրնէրնեի· ··ի ըեռնի·

Rossicare, *vn.* roussir, rougir. կարմրաթխել· չաւագանալել· ենբրնէրնի· ենբրնէրնեան ենէրնի·

Rossiccio, a, *a.* rougeâtre. կարմրիկ· կարմրագոյն· ենէրնէ· ենբրնէրնեան·

Rossigno, *sm.* rougeur, f. կարմրութիւն· ենբրնէրնեան·

Rossino, *sm.* le rouge, m. կարմիր· կարմիր գոյն· ենբրնէրնէ ըեռնի·

— d'uovo, *jaune d'œuf.* դեղնուց, դեղինն ձուոյ· ենանեանէրնի· ··ենբրնէ·

— a, *a.* rouge. կարմիր· ածխեա· չաւագագոյն· ենբրնէրնէ·

Diventar —, *rougir.* չաւագանալել· չիմեալ· ամանալ· ենբրնէրնեի· ··ենեանեան·

Rossóre, *sm.* rougeur, f. 2. honte, f. կարմրութիւն· 2· չաւագութենէ· ամօթ· ենբրնէրնէրնեի· ենբրնէրնէ· 2· ենբրնէրնեան· ··ենեանեան·

Rossorétto, *sm.* petite rougeur, f. գոյզն կարմրութենէն· կարմրագոյն արամ· ծիւնի ենբրնէրնէրնեի·

Rósta, *sf.* éventail pour les mouches, m. 2. rameau, m. 3. obstacle, empêchement, m. բշոյ· ՀովՀար· վանիչ ձանճից· * ճանճվան· 2· ատա· կոպր· 3· արգել· խոսանեալ· ենեանեան· ··ինեանէ· ենեանեան· 2· ենբրնէրնէ ուշ· ··ենէ· 3· ենեին· ··անի·

Rosticci, *sm.* pl. mâchefer, m. scorie, f. կրկոպիոր, ապս երկաթի· ենէրնէ ··ենեան ենեանէրնեան· ··ենբրնէրնէ·

Rostigióso, a, *a.* rude, plein d'écailles. անՀարթ· գերբակ· ենեանեան· ենանեան ենանէրնի· ··ենէրնի·

Rostrále, *a.* qui a un bec. 3. rostrale.

Rostráto, a, *a.* կոշտաբեր, ցանաւոր (նաւ)· 2· կոշտաբեր (ծիւտուն)· 3· Նաւասկան (պսակ) առաւել պնեմ, որ զառաջինն երանելի ի նաւս ենեանեան· ··ենբրնէրնի (ենբրնէ)· 2· ենէրնէ (ենէրնի)· 3· (ենեին)· ··ենեանեան·

Röstri, *sm.* pl. rostres, m. pl. բեմբ (Հրապարակաւասիճեան ան Հռոմայեցիս, որ զարգարեալ էր ցոհատք նաւուցն ենեանեան)· ենի բռնենբրի· ենենբրնէ·

Röstro, *sm.* bec, m. 2. trompe, f. 3. éperon, m. կտուց· 2· պարոյր փղո· 3· կտուց ցանկ նաւու· ենբրնէ ··ենբրնեան· ենէրնէ· 2· ենէ ենբրնենեան· 3· ենի ··ենբրնեան· ··ենեան·

Rosúme, *sm.* (mangeure, f. մսագուած ի կրակ·

Rosúra, *sf.* (տեսլ իրաց· մնացորդ· ջրնաթք· 2· կրծելը· ենբրնէրնէրնեան· ··ենբրնէ· 2· ենենբրնէ·

Róta, *sf.* roue, f. անիւ· ինեանէրնէ·

Rotája, *sf.* ornière, f. Հետք, ակօս առուոյ· Ռեհերէնի Նէլէ, իւէ։

Rotaménto, *sm.* rotation, f. tournoiement, m. Շրջանակումն թիռն· Շրջշրջումն· Հոլովումն· Շրջումն· Ռեհերէնի Ձեռ Խաղընկերս· պեծա-ձ· սեբէր։

Rotáre, *va.* router. 2. rouer. Շրջվիգուցանել· Ռեհերէնի անուղ, խաղընկերս· Ռեհերէնի-ձ։ սեբեակոբէր· ևէվերէր· 2. էրեհնի ծորենէ ցեր· Վէրկ եօլորէր։

Rotársi, *vp.* Հոլովվել· շրջանակել· Ռեհանչել· գառնալ· շրջել· սեբեակ· խաղընկերս· Ռեհերէնի-ձ։

Rotazióne, *sf.* rotation, f. Հոլովումն· շրջանակութիւն· Խաղընկերս· պեծակ· Ռեհերէնի։

Roteggiáre, *va.* router. Հոլովիգուցանել· Ռեհանչելուցանել· շրջել· Խաղընկերս· պեծակ· Ռեհերէնի։

Rotélla, *sf.* petite roue, f. 2. rondache, f. 3. cercle, m. tache ronde, f. 4. rotule, f. անիւ փոքրիկ· 2· ասպար· վահան շրջանակեալ· 3· բիծ բոլորակ· 4· կողոսկոր ոտքի բոլորակի ի վերայ Ծնկոյ· ոչնչ-ձ Ռեհերէնի· 2· Խաղընկերի փուշն· 3· Խաղընկերի (ռ) պեծիկ· 4· ոչ փոքրագոյն կիսին։

Rotellóne, *sm.* gros bouclier, m. վահան մեծ· պեծակ-ձ փուշն։

Rotísmo, *sm.* rouage, m. Ռահասրակը, անիւք մեծագոյն միով· Խաղ Խրիսրեանի Ռեհերէնի·

Rotoláre, *va.* router. Հոլովիգուցանել· Ռեհանչելուցանել· գլորել· շրջել· Խաղընկերս· Ռեհերէնի-ձ։

Rotolétto, *sm.* petit rouleau, m. գալարած փոքրիկ· պեծակ-ձ Ռաճոյ։

Rótolo, *sm.* rouleau, m. գալարած· գալացան, գալն քարտիսի· առն գալարեալ· Ռեհանչ· Խաղընկերս· ծղնեան պեհնի, պեծեկոյ պեծակ-ձ։

Volerne un —, faire le brave, avoir grande envie de se battre. Ռեհանչել· Ռեհանչել ի կռիւ· Հրելիւ Ռաճոյ· Ռեհանչելուցանել· պեծակ-ձ սաճելի Ռիսին· սրձ Ռեհանչելուցանել։

Rotolóne, *av.* en roulant. Ռեհանչելով Խաղալով· Ռեհանչել· Խաղընկերս· Ռեհերէնի պեծեր։

Rotondáre, *va.* arrondir. գլորացնել գործել· Խաղ Խաղընկերի Ռեհանչ։

Rotondeggiáre, *vn.* se courber en cercle. գլորացնել· գծղնացնել ևէվերէր· շրջանակ առնուլ· Խաղ Խաղընկերի ծղնեան։

Rotondézza, } *sf.* rondeur, rotondité, f. գլորացնել· գծղնացնել ևէվերէր· շրջանակութիւն· Խաղընկերի ծղնեան։

Rotondità, } գլորացնել· գծղնացնել ևէվերէր· շրջանակութիւն· Խաղընկերի ծղնեան։

Rotóndo, a, a. rond, e. գլորակ· գլորացնել· գլորակի· գծղնացնել· գծղնացնել· * կլոր· Խաղընկերի։

Rotóne, *sm.* grosse roue, f. անիւ մեծ· պեծակ-ձ Ռեհանչելի։

Rótta, *sf.* rupture, f. 2. défaite, déroute, f. 3. consternation, f. effroi, m. բեկումն· Խորտակիլ· 2· Հարած, կոտորած զօրաց· 3· արշաւիլ· արագ Ռեհանչելուցանել· Ռեհանչել· 2· ասեւէր Ռեհանչելուցանել· Ռեհանչել· 3· գծղնացնել·

Mettere in —, défaire, mettre en déroute. Խորտակել· փախուստ վիճակել ի փախուստ գործադրել· Ռեհանչել· Ռաճոյ պեծակ-ձ Վէրկէ· Ռաճոյ պեծակ-ձ Խրիսրեանի։

Venire, essere alle rotte, être offensé, se fâcher. գայթել· գայթակղ· զգխանակ լինել· Ռաճոյ· Ռեհանչելուցանել· Խաղընկերս· Ռեհանչելուցանել։

Rottáme, *sm.* fragments, m. pl. 2. cassonade, f. բեկորք· կտորք· 2· փխրանդ շաքար· շաքար մի անգամ եռեցեալ պարզեալ· փուլ· 2· Ռեհ Ռեհերէնի։

Rottaménte, *av.* excessivement. անչափ· անՀարիւ· ասատի· Ռեհրոն· Ռաճոյ Ռեհերէնի Ռաճոյ·

Rótto, a, a. rompu, brisé, e. 2. ouvert, écarté, e. 3. meurtri, rompu, moulu, e. 4. interrompu, e. 5. incliné, porté, adonné, e. 6. emporté, e. furieux, se. 7. défait, mis en déroute. 8. hernieux, se. 9. gâté, e. բեկեալ· կտորեալ· խորտակեալ· 2· բաց· բացեալ· ձեղքեալ· լայնեալ· 3· մաղեալ· փխրեալ· լեակաւ· 4· ընդ միշ Հատեալ· 5· յօժարեալ· Հարեալ· 6· մղեալդեպ կատ· կատաղի· 7· խորտակեալ ի պատառաքիաճն մաղեալ· 8· Ռեհանչելուցանել· * փուշտակ· 9· ապականեալ· Ռաճոյ Ռեհերէնի· Ռերեր· 2· ապուռեր· Խորուեր· պուռեր· 3· Խրիսրեր· ասՀարեր· 4· պռոր ռեհերեր· 5· պեծակի վէրկէ· պեծիլէ· 6· Խռեիլ· պռէրեր· 7· պռուռեր· Ռերեր ռեհերէնի ծղնեան· պռոռուեր· 8· պեղոր· 9· պեղոռուեր (ևէրեռ)· — sm. rupture, fracture, f. խորտակումն· Խրամատ· պատառատ· Ռերեր· պռուեր· Խորտ Խէր։

Rótti, pl. fraction, f. կտորք Ռեհանդ· * կատարած· պեծ· ռաՀեռ Ռաճոյ։

Rottório, *sm.* cautère, m. Խորան· Խռեր։

Rottúra, *sf.* rupture, f. խորտակիլ· բեկումն· կտորած· Հարած· 2· Խրամատ փեռեկումն· Ռերեր· պռատառած· 3· Խրամատ Ռեհերէնի· ռաՀերէնի ռեհերէնի ռաՀերէնի· օրինադանդաղեալ Ռեհերէնի պռատերեալ ռաՀերէնի· 4· բակատեան· լուծումն ամուսնութեան)· 5· գժտութիւն· զգխանակութիւն· Խրամատ Ռեհերէնի· 6· Ռաճոյ Ռեհերէնի· * փոշտակ Ռեհերէնի· Ռերեր· պռոր· 2· Խռերեր· Խռերեր· Խռեր· 3· Ռեհանչելուցանել Ռեհերէնի ռաՀերէնի· Ռեհերէնի· 4· ռեհերէնի· Խռեր· 5· պռուռեր· Նէռ· 6· ռեհոռեր։

Rovagliône, *sm.* petite vérole volante, f. Հոլոր Ռաղեի Ռեհերէնի Ռաղեի պռոՀեր· — ևէրեռի։

Rovájo, *sm.* vent de bise, m. Հիւսիսի· Հոլոր ռեհերէնի· Ռերեռ· Ռեր ռեէ։

Rovélla, *sf.* } fureur, f. կատաղութիւն· Ռեհերէնի· ՌաՀերէնի· զգխանակ· պռոՀեռ Ռեհերէնի· ռաՀ· Ռռռռերեր· պռեէռ։

Rovéllo, *sm.* } մղեալութիւն· զգխանակ· պռոՀեռ Ռեհերէնի· ռաՀ· Ռռռռերեր· պռեէռ։

Roventáre, *va.* embraser. Հրադոյն առնուլ· (բերկաի) յղացուցանել· (տեսնել) ոչնչ Ռեհ ռեէռերեր։

Rovénte, *a.* ardent, e. Հրադոյն· Հրացեալ· վառեալ· ջերմակիզ· ասատի· ոչնչ Ռեհ պռեի ռեէռերեր։

Roventézza, *sf.* embrasement, m. պռոՀեռ· վառումն· բորբոքումն· Խռեռ· Խռռռռեր·

Róvere ,ì *sm. chêne*, m. կաղնի. թեղաշ.
Róvero ,ì *chêne*. փէլիտ ասշէճ. ֆէլիտ ասշէճ.
Roveréto , *sm. chenaie*, f. կաղնիք. անասո կաղնեաց. փէլիտլիք.
Rovesciaménto, *sm. renversement*, m. շրջիլը. կործանումն. ոճվէրլիք.
Rovesciáre, *va. verser.* 2. *renverser.* հնդուլ. չհանլ. 2. շրջիլ. կործանել. տապալել. փլուզանել. ոճջոճրիտ. 2. ոճէրճրիտ. ոճվէրճրիտ. ոճվոփրիտ.
Rovéscio , *sm. l'envers*, le *revers*, m. 2. *orage*, *déluge*, m. 3. *réprimande*, f. հաշտասող. շրջիլայ. ներքին, մեռ կողմն. հաշտասող. 2. սեղ. տապազ. հեղեղգ. փոթորիկ. 3. կշտամբանք. ընդոծ. ընդոծ բառնքելու. ընդոծ. ոճոճրիտ. ոճոճրիտ. ոճոճրիտ

վատաահոյր լինել. լ-ե-ն-ե-ն -ո-ր-ը-ե-ն-ե-ն-ե-ն

մեռ եղեալ, հիասուէ։ Լեվէնէ։ Լեվէնէ։ էրիւ-բար էրնէ։ Լեվէնէ Լեվէնէ։ 2. տիէ՜ն էնէ։ Ինէ՛ր-բոնէ՛ր տ՛ո-լեվէնէ։ Գ՛ո-ըս-նէ՛ր էրիւ՛ր։

Rugumazione, *sf. rumination*, f. որոնումն. որոնէ։ Լեվէնէ։ Լեվէնէ։

Ruina, ecc, *v.* Rovina, ecc.

Ruire, *vn. se precipiter.* յարձակել. դիմել, խուսալ. Ռ՛ուէ՛ն է։

Rúlla, *sf. v.* Rullo.

Rullare, *va. rouler.* չորչորել. գլանգլանել. Ռ՛ուլ-լուէ՛ն Լեվէնէ՛ր։

Rullo, *sm. toupie*, f. 2. *rouleau*, m. չոնդանակ. անիւ. մանեակ. * գալարածիկ. 2. գլան. գլանաձեւ. փայտ երկրագործական. 3. գլան չարժելոյ գլեւրնս։ Ջ՛ուէ՛ն-ջ՛ուէ՛ն։ 2. Ինէ՛ր տ՛ո-լեվէնէ՛ր օ՛ւլ-լու։ 3. օ՛ւլ-լու՛ր Ռ՛ուլ-լէ՛ն է։

Rum, *sm. rhum*, m. գբի հանելոյ յեղկանէ չարագի. բոմ. բաո՛։

Rumare, } *va. ruminer.* որոնել. 2. որոնել։

Ruminare, }

Ruminatore, *sm. ruminant*, m. որոնող. Ռ՛ուլ-լէ՛ն։

Ruminazione, *sf. rumination*, f. որոնումն. Ռ՛ուլ-լէ՛ն։

Rumóre, ecc. *v.* Romore, ecc.

Ruólo, *sm. rôle, catalogue*, m. *liste*, f. բա-վանդակութիւն, ցանկ։ գիր Համարոյ ա-նունից գիւաւորաց. տոմար տէ՛ր-Ռ՛ուէ՛ն։

Ruóta, *sf. roue*, f. 3. *tour*, m. 5. *rote*, f. անիւ. 2. անիւ. անուանեալ տանիքատան. 3. ձեր. չորխանոյ. չորխան. 4. անիւ. չորխա-նաւոր գարան. 5. աստեան երկրաստան վարչապետաց ի Հռոմ։ Ռ՛ուէ՛ն-ռ՛ուէ՛ն Ռ՛ուէ՛ն-Ռ՛ուէ՛ն։ 2. ի-ինեանց Ռ՛ուէ՛ն-Ռ՛ուէ՛ն։ 3. տ՛ուէ՛ր Լեվէ՛ր։ 4. (հ՛ուէ՛ր) տ՛ուլ-լու։ 5. ջ՛ոլ-լու։

Andar a —, *Aller la roue*, լաւրջ գալ, յա-Էար —, } Ինէ՛լ, Ռ՛ուէ՛ն-ռ՛ուէ՛ն թո՛ւ-

Ruotolare, ecc. *v.* Rotolare, ecc.

Rúpe, *sf. rocher*, m. ա՛ժ-ժոյզ. քարանձա-ւաքարայր. առւազայ վայր։ ապառաժ. ե՛ւյա-Ռ՛ուլ-լէ՛ն։

Rupinóso, *a. escarpé, e.* առւազայ. ցե՛ւա-ւաձառոյց. ապառաժառ. Ռ՛ուլ-լը. տ՛ուլ։

Rurále, *a. champêtre, rural, e. qui a rapport.* գաւառական. Էուլ-լուլ-ջան. Ռ՛ուլ-լէ՛ն Էուլ-լուլ-ջէ՛ն Ռ՛ուէ՛ն-լէ՛ն։

Ruscéllo, *sm. ruisseau*, m. վտակ. ջրակ։

Rúsco, *sm.* } *houx-frelon*, m. մ՛ինա՛ղ. ռ՛ը-

Rúschia, *sf.* } Ի՛նչ ո՛ւ՛ն-ռ՛ուն. ռ՛ը ո՛ղ տ՛ուէ՛ն։

Rusignuólo, *sm. rossignol*, m. սոխակ. * յա-սմանակ. պ՛ուլ-լու-ռ՛ուլ-լէ՛ն. Հ՛ե՛ւ-ռ՛ո՛ւ-ռ՛ուն։

Ruspáre, *va. gratter la terre avec les pattes.* քրել, պեղել. (Շատ.ց) գ՛ուլ-լէ՛ր (Ռ՛ուտ-ը) Լ՛ե՛ւ-ռ՛ո՛ւ Լեվէ՛ր-Լեվէ՛ր։

Rúspo, *sm. sequin*, m. վենետացի դահեկան. Լեվ՛ե՛ւ-ռ՛ո՛ւ Լեվէ՛ր-ս՛ուլ-լու։

— a, *a. tout neuf. 2. rude.* նորագ Հա-ռ՛ուլ-լ. փայլուն. պղպեղաձեւ (դահեկան). 2. խոյզ. անշարժ. Լ՛ե՛ւ (Ռ՛ուտ-ը). 2. Ռ՛ուլ-Ռ՛ուլ-Էա-Էա-ը։

Rússare, *vn. ronfler.* խորդալ. Էուլ-լուլ-ջ։

Rósso, *sm. ronflement*, m. խորդալ. Էուլ-լուլ-ջ։

Rusticaggine, *v.* Rusticheżza.

Rusticále, *a. rustique.* գաւառի. չինական. Ռ՛ուլ-լէ՛ն-Էա-Էա-ը։

Rusticamente, *av. rustiquement.* չինականա-գ-պես. ամարգամբ Ռ՛ուլ-լէ՛ն-ջ՛ե՛ւ-ռ՛ո՛ւ-ռ՛ուէ՛ն։

Rusticáre, *vn. vivre à la campagne.* կ՛ուլ, ի գեղ. Ռ՛ուլ-լէ՛ն Էուլ-լուլ-ջ Լեվէ՛ր-ռ՛ո՛ւ։

Rustichézza, } *sf. rusticité, grossièreté*, f.

Rusticità, } Չչինականութիւն. ի՛ն անձրա-ւթիւն. ամարգամբութիւն. վայրենութիւն. Ռ՛ուլ-լէ՛ն-Լեվէ՛ր. Էուլ-լուլ-ջ-ռ՛ո՛ւ. Էուլ-Էա-ը-ռ՛ո՛ւ։

Rústico, *a, a. rustique, impoli, e. 2. mes-séant, e. inconvenable, honteux, se.* չինա-կան. գեղջուկ. անհարամ. վայրենի. 2. անշա-պաւէչ. անվայել. ամօթալի. Ռ՛ուլ-լէ՛ն-Էա-ը. Էուլ-Էա-ը։ 2. Էուլ-Էա-ը-ռ՛ո՛ւ Էուլ-Էա-ը-ռ՛ո՛ւ-ջ։

Alla rustica, *rustiquement. 2. en brochure.* չինականագ-պես. չինականութեամբ. 2. (մա-սեան) բարակ. միայն կազակ։ * ի գլխա-կաւոր. Ռ՛ուլ-լէ՛ն Ռ՛ուլ-լէ՛ն-Էա-Էա-ը։ 2. Ռ՛ուլ-Էէ՛ն Ռ՛ուլ-լը Էուլ-լուլ-ջ Ռ՛ուլ-լէ՛ն-Էա-Էա-ը։

Rúta, *sf. rue*, f. (*plante*). վեղանոյ. Ռ՛ուլ-լէ՛ն-ռ՛ո՛ւ։

Rutícarsi, *vp. se remuer avec peine.* գ՛ուլ-ա-բաւ. չարժէլ. բազում ազիսաստեղծու-թեամբ. գալ Էուլ-լուլ-ջ Ռ՛ուլ-լէ՛ն-ռ՛ո՛ւ։

Rutilare, *vn. reluire.* փայլել. (Շրոյ) պայ-պայել. փայլել. Ռ՛ուլ-լէ՛ն-Էա-Էա-ը։

Ruttare, *vn. roter. 2. vomir.* գ՛ուլ-ռ՛ո՛ւ. * Ռ՛ուլ-ռ՛ո՛ւ-ջ. 2. չնչել. Ռ՛ուլ-լէ՛ն։ 2. (ա՛ւլ-լ՛ուն) Ռ՛ուլ-լէ՛ն-ռ՛ո՛ւ։

Rútto, *sm. rot*, m. գ՛ուլ-ռ՛ո՛ւ. գ՛ուլ-ռ՛ո՛ւ-ջ. * Ռ՛ուլ-ռ՛ո՛ւ-ջ։

Ruvidamente, *av. rudement.* չինականագ-պես. ամարգամբութեամբ. Ռ՛ուլ-լէ՛ն-Էա-Էա-ը։

Ruvidézza, } *sf. rudesse*, f. չինականութիւն.

Ruvidità, } Չխոշոր-ռ՛ո՛ւ. ամարգամբութիւն. անշարժամբութիւն. խաստիութիւն. Ռ՛ուլ-լէ՛ն-Էա-Էա-ը։ Էուլ-լուլ-ջ Ռ՛ուլ-լէ՛ն-ռ՛ո՛ւ-ջ Ռ՛ուլ-լէ՛ն-Էա-Էա-ը։

Ruvido, *a, a. raboteux, se. grossier, e. 2. rude, pas soigné. 3. âpre, piquant, e. 4. rustique, grossier, e.* անշարժ. խոշոր. գեր-բաղ. 2. անշարժ. անպատրաստ. մերկ. անշարժ (քանդ). 3. բարկ. կծու. գաժան. 4. չինական. ամարգ. վայրենի. անհարամ. Էուլ-լուլ-ջ Էուլ-լուլ-ջ-ռ՛ո՛ւ Էուլ-լուլ-ջ-ռ՛ո՛ւ-ջ. Ռ՛ուլ-լէ՛ն-Էա-Էա-ը։ 2. ո՛ւլ-լ՛ուն-ռ՛ո՛ւ. Էուլ-լուլ-ջ-ռ՛ո՛ւ (Խոլ-ը). 3. Ռ՛ուլ-լէ՛ն-Էա-Էա-ը։ 4. Լեվէ՛ր-ռ՛ո՛ւ Էուլ-լուլ-ջ Ռ՛ուլ-լէ՛ն-Էա-Էա-ը։

Ruvistáre, *v.* Roviglíare.

Ruvístico, *v.* Rovístico.

Ruzzaménto, *sm. badinage*, m. խաղ. կա-տակարդ. Ռ՛ուլ-լէ՛ն-Էա-Էա-ը։

Ruzzáre, *va. folâtrer.* խաղալ. Ռ՛ուլ-լէ՛ն-ռ՛ո՛ւ. Էուլ-լուլ-ջ Ռ՛ուլ-լէ՛ն-ռ՛ո՛ւ-ջ. Էուլ-լուլ-ջ Ռ՛ուլ-լէ՛ն-ռ՛ո՛ւ-ջ Ռ՛ուլ-լէ՛ն-Էա-Էա-ը։

Ruzzo, *sm. amusement*, m. գ՛ուլ-ռ՛ո՛ւ. Ռ՛ուլ-լէ՛ն-ռ՛ո՛ւ. խաղ. կատակարդ. Էուլ-լուլ-ջ Ռ՛ուլ-լէ՛ն-ռ՛ո՛ւ-ջ. Էուլ-լուլ-ջ Ռ՛ուլ-լէ՛ն-ռ՛ո՛ւ-ջ։

Perder il —, *perdre l'envie de qc. le pung* գ՛ուլ-ռ՛ո՛ւ. գ՛ուլ-ռ՛ո՛ւ-ջ Ռ՛ուլ-լէ՛ն-ռ՛ո՛ւ-ջ Ռ՛ուլ-լէ՛ն-Էա-Էա-ը։ Էուլ-լուլ-ջ Ռ՛ուլ-լէ՛ն-ռ՛ո՛ւ-ջ Ռ՛ուլ-լէ՛ն-Էա-Էա-ը։

Ruzzola, *sf. toupie*, f. չոնդանակ. սոսկաբաղ.

*գարձդաքիկ. * պատուիկ. փոպռ. ֆըըլը փոփ. ֆըըլի. ֆոպռ.

Ruzzoláre, va. e n. faire rouler la toupie. 2. rouler. ղոլըիլել գղդնդան. 2. գլորել. թա-ալցնդացանել. 3. թնդալել. գոլալել. ռոպռ, ֆըըլսալ ելեվըիլ. 2. խուլըլոփոփ. 3. խուլըլոփոփ.

Ruzzolóne, sm. grosse pierre qu'on fait rouler. վէմ մեծ թնդալելի. խուլըլոփոփ ալնպես ի նէալ.

Ruzzoloni, av. à la culbute. թնդալդըբ. ելեվըիլոփոփ. խուլըլոփոփ.

S.

S, sf. decima settima lettera dell'alfabeto, e la decimaterza delle consonanti.

Sabático, a, a. sabbatique. շաբաթնական. եւթնեորդական (շրջան). ելեվէ եէլէլէ (տեէր).

Sabatino, a, a. né le samedi. շաբաթնական. Տեէսալ յատուր շաբաթու. Տաճա էրէնէ կնդնե ռոպռ.

Sábato,) sm. samedi, sabbat, m. շաբաթի.

Sábbato,)Տաճա էրէնէ.

Sábbia, sf. sablon, sable, m. ալաղ. խիճ. ֆոմ. ֆոպռ ֆոմ.

Sabbiáre, va. sabler. Տանիել, խնալ ալաղ. ֆոմ ալը եօրինէ, ըզնոմանէ.

Sabbióne, sm. sablon, sable, m. ալաղ. խիճ. ալաղին վայր. ֆոմ. էրէ, ծոէրնէլը ֆոմ. ֆոպռնէ.

Sabbionóso,) a, a. sablonneux, se. ալաղին.

Sabbióso,) ալաղնիկ. ալաղուտ. ֆոպռ.

Sabeísmo, sm. sabéisme, m. սաբէական ազանդ. սաբէութիւն. մոգպետութիւն. ալբէրէրէի. ելըէէրէրըբ ռոպռ.

Sabórdo, sm. sabord, m. պատհան, ծակ պատեղապին անօթոյն ծառուց. իւթ մը գուէլ. ոճելնէ.

Sácca, (sf. besace, f. պարկ. պոչտակ.

Saccája,) * տոպրակ. իւռա. լտին.

Saccárdo, sm. goujat, m. բեռնակիր ծառայ զօրաց. ելէէրէ. նէոմ էրսոփէրէոոբ.

Saccarello, sm. petit sac, m. պարկ փոքրիկ. ոէոլէ ռոպռ. լտինօրէ.

Saccénte, a, érudit, instruit, e. 2. suffisant, e. présomtueux, se. 3. fin, adroit, e. artificieux, se. Տմտա. ուզեակ. գիտուն. 2. պոռնիկ. ամբարտաւան. մեծպատ. 3. խորագէտ. խորամանդ. նենգաւոր. ալէ-ոէնկ. 2. ելնէ. ոէլէնկէ ռոպռսն. ֆոպռ-ալ. 3. ֆէնոպռ. ելէէրէ.

Far il —, faire l'entendu. պարծել. ձեռնաձալ. Տարաւորել. իմաստասէր, գիտաձև պարանել. ոէլէնկէ ռոպռնէ. ոսէնկ. ոէօոէրէլէնկէ.

Saccentemente, av. sagement. 2. présomptueusement. 3. avec ruse. իմաստութեամբ. 2. պոռնկաբար. գոռոզութեամբ. 3. խորամանդութեամբ. ոէլէնկ. 2. ելնէ. ոէլէնկէ ռոպռ. 3. ֆէնոպռ. ելէէրէ.

Saccenteria, sf. suffisance, f. գոռոզութիւն. մեծպատուութիւն. ամբարհաւանութիւն. ամաւարձութիւն. խուլըլելըբ. ոէօոէրէլէնկէ. ելէէրէ.

Saccentino, a, a. petit arrogant, e. (մանուկ) պոռնիկ. Տոյաբարոյ. ռոպռնէբ. ոսէնկէ. ըռէլէ (չմ—ն).

Saccentóne, sm. qui fait le suffisant. սոճեսպարծուկ. ոէլէնկէ ռոպռսն. ելնէ. ռոպռ.

Saccheggiaménto, sm. pillage, m. ասպատակութիւն. ասարեմիութիւն. ֆոնէլըմ. խուլըմ.

Saccheggiáre, va. ravager, piller. ասպատակել. կողոպտել. կապտել. ասար Տարիաձել. խուլըմնէ. ֆոնէլըմնէ.

Sacchegiatóre, sm. pillard, m. ասպատակ. խուլըմնէլ.

Sacchéggio, sm. ravage, pillage, m. ասպատակութիւն. ֆոնէլըմ. խուլըմսն.

Sacchétta, sf. petit sac, m. պարկ փոքրիկ. ելնէ ռոպռ. ոէոլէնկէ.

Sacchettáre, va. frapper à coups de sachets pleins de sable. Տարիաձել ասպոյիկ պարկաբ. ֆոմ ալը ռոպռ ոէոլէնէ էլէ ոսէնկ.

Sacchétto, sm. dim. sachet, m. քսակ, պարկ փոքրիկ. ելնէ ռոպռ. ոէոլէնկ.

Sacchettóne, sm. assez grand sac, m. պարկ քսակ մեծ. պէոէնկէ ռոպռ.

Sacciúto, a, a. présomptueux, se. սոճեսպարծուկ. անձնապատծ. պէոէնկէ ռոպռնէ. ելնէ.

Sácco, sm. sac, m. poche, besace, f. 2. ventre, estomac, m. 3. bourse, f. 4. sac, m. toile grossière, f. 5. sac, pillage, ravage, m. պարկ. պոչտակ. քսակ. 2. փոր. սոսկծոր. 3. քսակ. չըքոդ. 4. քսակ. խորկ. կոտ խոշոր. 5. ասար. կապտուն. ասարեմիութիւն. իւռա. լտին. 2. ելնէ. ռոպռ. 3. ելնէ. ելնէ. 4. ելէէրէ. ֆոպռ ոէոլէ. ելնէ. 5. ռոպռ. ֆոնէլըմ.

Porre a —, dare il —, fare il —, piller, ravager. ասար Տարիաձել. ասարեմիել. խուլըմնէ. ելնէլըմնէ.

Far —, faire quelque lourde faute. 2. couver la colère, la rancune. մեծապես գործել. 2. ոխս մէմեծել, քանելալ պահել ի սրտի. պէոէնկ ելնէս, ելնէլէլ ելնէ. 2. ելոճ, ելոբիլ ոսէնկէ.

Colmare il —, faire tout son possible. գործ գործել որչափ յոժարի կարէ, քան հնարաւոր կարի. Տանալ իւրմանին. ելէէրէնէ էլէնկէլէն ելնէ ելնէ.

Tenere il —, tenir la main. ձեռնառ, գործակից լինել (ի գործոյ). ելոբէոէլէնկէ, ելոճ ելնէ էլէն) ելոբոբէ ելնէ, էլ ելոճնէ.

Mettere in —, convaincre qn., te mettre hors d'état de pouvoir répondre. բռնկոնել. կարիել զգիան ալբոբ Տանաձև ելնաձրբ. ալբէնէ ելոճնէլէն. ելոճ ելնէ.

Traboccare il —, ne pouvoir plus endurer qc. չունել Ժոյժ. չկարել Տանդգալել. պատնամանէ. ելնէլէնէ.

Tornare, andare colle trombe nel —, s'en retourner la queue entre les jambes. պնա-

վասական դառնալ. անամնչակ կամուել, յաչխասանքեներէ. ուչ հալածականի պէս զգալ, ինչ որ սեռնչիկ. զգալ կերպարանք. 2. ուչ ընկնիլ, ուչ ելլել. ~ ի տեղի. ~ ի վերայ. ~ ի վերայ ինչ. ~ ի վերայ ոտից. ~ ի վերայ ուսի. ~ ի վերայ սրտի. ~ ի վերայ միտքի. ~ ի վերայ հոգւոյ. ~ ի վերայ ականջաց. ~ ի վերայ աչաց. ~ ի վերայ ձեռաց. ~ ի վերայ գլխոյ

— collegio, *le sacré collége.* սուրբ ժողով (Տիրանաւոր վարդապետաց)· (Ղեւտաց տէրութեան) Հեզեկիա Լեւիենի։

Sacri, *pl. les rits, les cerémonies.* պաշտամունք, նուիրական խորհուրդք, սրբոյ (կրօնից)· Նիւրելիեաններ։

Sacrosanto, a, *a. sacré, e.* սուրբ եւ նուիրական· * սրբագործութիւն· — ենէ վե գ-ուրեան։

Saeppolâre, *va. receper.* կտրել զգուն սրճոյ յաւանեն, Նորոգել զգուն. մասուցացուցանել զսրճիս· — ասոնցն — ընդհատ ենքեն տ-ընէ գ-ուրեան տեսակ· գ-ուրեան — ասոնց։

Saeppolo, *sm. arc à tirer. 2. rejeton sur le cep d'une vigne qu'on veut recepper.* ազեղն։ 2. ապտ ընձիղ· մասուղ բողբոջ· ուռ բուսեալ յաբխատոց սրճոյն զորոյ զգուն յաւանեցոյց ընել· Խոյ· 2· գ-ուրեան· Նիւրելիեաններ ասոնցն — ընդհատ ենքեն տալ։

Saëtta, *sf. fleche, f. 2. foudre, s. 3. rayon, m. 4. lancette, f. 5. aiguille du cadran, f. 6.* (t. di geom.) *fléche, f. 7. chandelier triangulaire, m. 8. sagette, f. 9.* (t. d'astr.) *fléche, f. 10. malepeste.* նետ· փրէն· 2· շանիճ· 3· Տառապագիծ· 4· Նշոյսակ· 5· սլաք ժամացոյցի պարուհ· 6· Նետ· դիմ ուղղաձիգ ի վերայ լարի ազեղան· 7· աշտանակի երեքանկիւնի· 8· Նետիւ· առանիկ ընէ· 9· Նետաառնգաստան ինչ· 10· չանիճ ի գլուխդ· օձ· Ինչ· սեռմ· 2· Խաչաձեւ· — ենէ· — 3· Լուսէն լեւելեն· 4· Նիշերիեր· 5· գ-ուրեան գնեցաւ· 6· սեռմ· 7· Խոյնաւէ գ-ուրեան գաւառ· 8· Ինչ-ուրեան· սեռմեան· գնէ օշ ձեռան· 9· սեռմ գ-ուրեան· 10· Խաչաձեւ գաւ բոյսաց։

Saettâre,) *sm. quantité de fléches,* f.
Saettamento,) տակ, սպասի, յանձնախմբի նետից· գնէ նշեր· գնէ Խոցաշ օձիցս· օձ գ-ուրեան։

Saettâre, *va. darder. 4. lancer.* արձակել. Նետս· Նետահարկ· Նետահարակ լինել· 2· Նետահարկ· Նետաւոր առնել· Տարկանել Նետս· 3· արձակել ուժգնի· բռնութ գրոսալ նետից· 4· արձակել· Նգել· առաքել· օձ գ-ուրեան· 2· օձ գաւ ասրեան· 3· Խշեալ ընէ գ-ուրեան· 4· Տարկանել Նետից։

Saettâta, *sf. coup de fleche, m. 2. autant d'espace que peut parcourir une fleche décochée.* Տպաւորած Նետի· 2· Նետարձակ միօձ տարածութեան, Խոշոր· 2· գնէ օձ գ-ուրեան։

Saettatóre, *sm. archer, m.* Նետող· ազեղնաւոր· Նետաձիգ· օձ գ-ուրեան· Նիւրելիեաններ ասոնցն։

Saettévole, *a. de dard.* Նետ Հգիլոյ· Նետաձիգ (արուեստ)· օձ գ-ուրեան (Տարեցքին)։

Saettia, *sf. brigantin,* m. Ինքնաշարժ Նետ· Նետաձիգ· Ջեղեցիկ։

Saettière, *sm. arbalétrier,* m. Նետող· ազեղնաւոր· օձ գ-ուրեան· Նիւրելիեաններ։

Saettolâre, *v.* Saeppolare.

Saettúme, *sm. quantité de fléches,* f. Նետաբաշխութիւն Նետից· գնէ Խոցէ օձ։

Saettúzza, *sf. petite fleche, f. 2. lancette, f.* Նետ փոքրիկ· Հեգեակ· 2· Նշոյսակ· գ-ուրեան օձ· 2· Նետ Նիւրելիեր։

Saféna, *sf. saphène,* f. երակ ինչ ի սրունս, յորմէ արեւն Հանեն· Ջեղեաւ գաճառ։

Saffico, a, *a.* (vers) *saphique.* սաֆոական, սաֆիկեան (Տաւող)· (Հատ-ածէ) սաֆոյ։

Saffiro, *sm. saphir,* m. յաղիւսակ· Լաժնէքեր-ոյ· Լեւ-ի Հ-ուեան։

Sâga, *sf. sorcière,* f. մշուկ· Կաստող· գ-ուրեան ծառ· ըրմոլ։

Sagâce, *a. sagace, prudent, fin, avisé, e. fort.* Տաքասիս· խորամանկ· խնամասուն· կրոսի· Տեսողական· յաւանգնոյ-եաց· * Տարսիկ· Լեւ-ի Հ-ուեան· գ-ուրեան· Ջեղ-ուրեան գաճառ· օրէն։

Sagacemente, *av. finement.* խորագիտաբար· Տաքասիսեան· խնամասուն· Հեւտաբար· գ-ուրեան· օրէն։

Sagacézza,) *sf. sagacité, discernement,* m.
Sagácia,) Խորամանկութիւն մտաց· խնամասուն·
Sagacità,) Հեւտն· Տեսող· խորագիտութիւն· Տաքասիսութիւն· գ-ուրեան· Ջեղ-ուրեան· օրէնք։

Sagéna, *sf.* traineau, m. ցանդ· արձագ· գաճ Նիւ· ըւրեան։

Saggézza, *sf. sagesse,* f. խնամասուն-ութիւն· գ-ուրեան· օրէնք։

Saggiamente, *av. sagement.* խնամասուն-եաբար· օրէնք։

Saggiare, *va. essayer. 2. goûter. 3. peser, mesurer.* փորձել· գիտակ առնել· 2· Նամեսել· առնել գ-ամ· 3· կշռել· չափել· Ինչ-ուրեան կշռոյ· գաճառ· 2· խոհ-ուեան կշռոյ· գաճառ· 3· խոհ-ուեան գաճառ· 3· խորհել։

Saggiatóre, *sm. essayeur,* m. 2. *biquet, trébuchet,* m. փորձ (տաղտ)· 2· կշիռ ապ-ուեան· (աբհեան) օրէնքին· 2· Լեզուն։

Saggina, *sf. mais,* m. Տեղի· ասիի ցորեան· * եգիպտացորէն· արմինաց· Ծաբ-ուեան գաճառ։

Saggínale, *sm. tige du maïs,* f. բուն, ցօղան Տեղի ցորենոյ· Ծաբ-ուեան գաճառ-ուեան ծառեր։

Saggináre, *va. engraisser.* պարարել· գ-ուրեան։

Saggio, *sm. essai, m. épreuve, f. 2. preuve, expérience,* f. 3. *biquet, trébuchet,* m. 4. *essai,* m. Տաշակ· Համ· օրինակ· Տանդեա· 2· փորձ· Հմնաբերեան· 3· կշիռ ապ-ուեան· 4· Տաշակ· փորձիկ անօթի գինւոյ· գաճառ· Ծաբ-ուեան· 2· գ-ուրեան· գ-ուրեան· Լ-ուեան-ենքերի։ 3· Լեզուն· 4· Լաժնի Լեւ-ուեան։

Far —, *guider.* Տաշակել· Խոհել։

— a, *a. c. s. sage.* խնամասուն· գ-ուրեան· Ելեւ-ուեան· Լեւ-ի։

Saggiuólo, *sm. essai de vin,* m. 2. *trébuchet,* m. Տաշակ· փորձիկ չէզ գինւոյ սա ի փորձ· 2· կշիռ ասկերչաց· գ-ուրեան· Լաժնի Լեւ-ուեան· 2· Լեզուն։

Sagire, *va. mettre en possession.* Ժառանգեցուցանել· Ելեւ-ուեան Ելեւ-ուեան։

Sagittário, *sm. sagittaire,* m. 2. *archer,* m. ազեղնաւոր (աստեղատուն)· 2· ազեղնաւոր· գ-ուրեան գեղան· գ-ուրեան գ-ուրեան· 2· օձ-ուեան։

Sagliente, a, *qui monte. 2.* (*angle*) *saillant.* Ելանելի· գ-ուրեան· 2· Կարկառեալ· գրագրի (անկիւն մարտկոցաց)· Լեւ-ուեան· գ-ուրեան· Խեւ-ուրեան Լեւ-ուեան· 2· (Ինգ-ուեան-ուրեան) գաճառեալ (գ-ուրեան)։

Saglire, *v.* Salire.

Sagóma, *sf.* contre-poids *d'un peson*, m. 2. *façon, tournure*, f. հակառակակշիռ. հակառակակշռիւն կշռո. 2. կաղապար. սրճեակ կերպարան. ձեւ-ըն-եր. դէմ. 3. եղանակ. ոլորտ.

Sagra, *sf.* dédicace, f. 2. consécration, f. 3. sacre, m. նուագարան. 2. սրբեցուցիչ. օծանի. նուիրագործ. 3. թագադրանք. * ելեւէնի ձեռ-ք կին. ձեռ-ն դնել-ի. 2. ուխտ. ժող. խաչ-ք. 3. եպիսկոպոս ձեռնադ-իչ-ութ-իւն.

Sagramento, ecc. *v.* Sacramento, ecc.

Sagrazione, *v.* Sagra.

Sagrestano, *sm.* sacristain, m. վերակացու. պատարագ. պահապան սրբատան. * յուսապահ. * անագնապահ. * ելեւէնի ճաշակ-ո-ց. * աւագ-ապահ.

Sagrestia, *sf.* sacristie, f. սրբատուն. սարկաւագոց. տան հնգեղբայրաց եկեղեց-ւոյ. * աւագապահ. * պահպան. ելեւէնի ճաշակ-ո-ց.

Ságri, *sm.* chagrin, m. մարի իւղ. կաւի իղուդ-ոյ-ոց.

Sagrificare, } ecc. *v.* Sacrificare, ecc.

Ságro, }

Sája, *sf.* serge de laine, f. կերպաս ասար. իմի ոչ-ի. լ-ի.

Saica, *sf.* saïque, f. նաւ. իմ. Յաճկաց. լ-ի.

Sajetta, *sf.* sergette, f. թելեթել կերպաս. ոչ նման իմի լ-ի.

Saime, *sm.* saindoux, m. ճարպ խոզի հաւկ-ոյ. * պիրուց իղուդ-ոյ. ոտ-ոց ի-ոլ.

Sájo, } *sm.* justaucorps, m. 2. saie, f.

Sajone, } թիփիոն. վերարկու. բանկոն. զինաւորական. 2. գրաւ. վարպանական. * ելեւէնի ճաշակ-ո-ց. * ելեւէնի ոչ-ոխ-ո-ց. 2. ելեւէնի ի-ոլ-ոյ-ոց. ելեւէնի ոչ-ոխ-ո-ց. ի-ոլ-ոյ-ոց.

Sála, *sf.* salle, f. salon, m. 2. essieu, m. սրահ. գահիճ. 2. սեռն. առանդր ամուրց. * լեանդ. ոտ-ոյ-ո. 2. ոլոր.

Salace, *a.* dissolu, e. լիսի. յայրատ. խառնաղոյ. կեղծ նեղ-ի. կեղծ ձեռ-ո.

Salaceterbolco, *sm.* salade, f. հագար. խաւսար յաղեցուկ.

Salamándra, *sf.* salamandre, f. սալամանդր. մողեզ իղ-ոյ. սկիզբոյ.

Salame, *sm.* saline, f. մի յաղագոյ. ապուխտ աւիշ. պաղպաղ-ոյ.

Salamistra, *sf.* femme qui fait la savante, f. կին սահման. պարծանկ կին. ասիկնի ճոխ-ս-ոյց. պնկնիկնի ոտ-ոյ-ոց.

Salamistrare, *va.* faire le savant. ձեռաս-ել. խնաւսասիկն կին յաղագն. առնել. սահմանակ-ի. * խնաւսակիլ. ասիկնի ճոխ-ս-ոյց. պնկնիկնի ոտ-ոյ-ոց.

Salamistreria, *sf.* présomption, f. ձեռաս-ք. սահմանակ-ի. * խնաւսակ-ի. ասիկնի ճոխ-ս-ոյց. պնկնիկնի ոտ-ոյ-ոց.

Salamistro, *sm.* qui fait le savant, m. ձեռաս-ող. սպրծող. սահման. պարծանկ. անագնած. * խնաւսակ. պնկնիկնի ճոխ-ս-ոյց.

Salamója, *sf.* saumure, f. աղղնոյր. ոլոր-ոյ-ոց. ճոխ-ս-ոյց.

Salamóne, *sm. v. 5 in* Sermone.

Salare, *va.* saler. յաղել. ճոխ-ս-ոյ-ի.

Salariare, *va.* gager, donner des gages. 2. récompenser, salarier. ի-ոլ-ոյ. ռոճիկ տալ. 2. ի-ոլ-ոյ-ոյ-ոյ-ոյ. հաւատացանել. ելեւէնի ի-ոլ-ոյ-ոյ-ոյ-ոյ. 2. ելեւէնի ի-ոլ-ոյ-ոյ-ոյ-ոյ. ելեւէնի ի-ոլ-ոյ-ոյ-ոյ-ոյ.

Salario, } *sm.* gages, salaire, m. ի-ոլ-ոյ. ռոճիկ. ելեւէնի.

Sálaro, }

Salasso, *sm.* saignée, f. երակահատութիւն. ճոխ-ս-ոյ.

Salatamente, *ar.* avec beaucoup de sel. աղիւ. յաղում աղիւ. ճոխ-ս-ոյ-ի.

Salato, a, *a.* salé, e. յաղեալ. աղի. հաւկ. 2. աղի. ճոխ-ս-ոյ-ի. 2. ճոխ-ս-ոյ-ի.

Costar —, coûter cher. յաղում գնոյ, ակնագին լինել. ցաւ-ոյ-ոյ-ոյ.

— *sm.* da salé, m. մի յաղեալ. ապուխտ. պաղպաղ.

Sálce, *v.* Salcio.

Salcéto, *sm.* saussaie, f. 2. fig. grand embarras, m. անառատ. ուռիոյ. ուռիք. 2. վարդք. պատանդիչք. ելեւէնի ոչ-ոխ-ո-ց. ելեւէնի ոչ-ոխ-ո-ց. 2. ոչ-ոխ-ո-ց. ելեւէնի ոչ-ոխ-ո-ց.

Salcio, *sm.* saule, m. ուռի. ելեւէնի ոչ-ոխ-ո-ց.

Salcraut, *sm.* choucroute, f. յաղեալ կաղամբի. կաղամբ յաղեալ. ելեւէնի ճոխ-ս-ոյ-ոյ-ոյ.

Salda, *sf.* empois, m. 2. colle, gomme, f. ջուր նշոյ. 2. խիժ. սոսինձ. խիժ լուծեալ ջուր. կաղ ջուր հնգոյ. ելեւէնի ոչ-ոխ-ո-ց. ելեւէնի ոչ-ոխ-ո-ց. 2. ոսկ. ոչ-ոխ-ո-ց. ելեւէնի ոչ-ոխ-ո-ց.

Saldamente, *ar.* solidement. հաստատութեամբ. ուժգին. զինաւորական. ելեւէնի ոչ-ոխ-ո-ց.

Saldamento, *sm.* soudure, f. 2. arrêté de compte, m. ճանդակութիւն. յոմանց յանիծից հաշուի. ելեւէնի ոչ-ոխ-ո-ց. 2. ելեւէնի ոչ-ոխ-ո-ց. ելեւէնի ոչ-ոխ-ո-ց.

Saldare, *va.* souder. 2. finir, accomplir. ճանդակել. հաստատել. պնդել. ուրացոյն գործել. կրել. միաբերել յոգին. 2. հաստել. յոմանցնել. ելեւէնի ոչ-ոխ-ո-ց. ելեւէնի ոչ-ոխ-ո-ց. ելեւէնի ոչ-ոխ-ո-ց. ելեւէնի ոչ-ոխ-ո-ց. ելեւէնի ոչ-ոխ-ո-ց.

— conti, arrêter un compte. յոմանցնել. ոչնչել. ելեւէնի ոչ-ոխ-ո-ց. ելեւէնի ոչ-ոխ-ո-ց. ելեւէնի ոչ-ոխ-ո-ց.

Saldatójo, *sm.* instrument pour souder, m. ճանդակիչ գործի. հաւկ-ս-ոյ.

Saldatúra, *sf.* soudure, f. ճանդակութիւն. կերպ. գործիք. 2. կցասնի. ակզին ճանդակ. ոսկ. ոչ-ոխ-ո-ց. 3. ելեւէնի ոչ-ոխ-ո-ց. ելեւէնի ոչ-ոխ-ո-ց. 2. ելեւէնի ոչ-ոխ-ո-ց. ելեւէնի ոչ-ոխ-ո-ց. ելեւէնի ոչ-ոխ-ո-ց.

Saldezza, *sf.* fermeté, solidité, f. 2. fermeté, constance, f. 3. masse, f. հաստատութիւն. ամրութիւն. ակզին. ակզնութիւն. պնդութիւն. 2. պնդութիւն. հաստատութիւն մտաց. 3. գանձատ. հաւոյ (միայն). ելեւէնի ոչ-ոխ-ո-ց. ելեւէնի ոչ-ոխ-ո-ց. ելեւէնի ոչ-ոխ-ո-ց. 2.

ֆուկնէթ. ֆորբէթոտ լուլմոս. 3. (Բուլ) ֆորլոռը։

Sâldo, *sm. arrêté de compte*, m. մ'հարիւր. բռնվածոգսէթիւն հաշուի. հէռաց ինչ լինելի. ճէի, — a, *a. solide. 2. massif, ve. 3. sain, entier, e. 4. solide, palpable. 5. ferme, constant, e. 6. solide, durable. 7. arrêté, réglé, e. Տասնաւոռն. սեղմ. սիրտ. պինդ. ամուր. 2. Ղոյլ. Համակ. 3. ողջ. բռվանդակ. 4. Տասնաւոռն. ծանձր. չօշտակելի. 5. պինդ. Տասնաւոռն մտաց. 6. անտարակոյս. Յայտնի. 7. մ'հարկալ. կատարեալ. բռվանդակեալ. — ի. ճէի. ճէոն. պ. Տէռ. 2. Ներճոռէթ. պ. ինելի. 3. պ. ինելոն. ինելոմ. ժ. ես ինչ ոռշ. ասելու, ոէթ, ոէթ ինելոն). 5. ճէ էնչինի ֆ. ի. 6. ինչէս. ոէթոռնէմ. 7. ոինդ. գոռնուծու.

— *av.* fermement. սիրտ. Տասնաւոռապէս. ամանի. ֆ. ի. ոէթ ոէթոռ։

Sâle, *sm. sel*, m. 2. *mer*, f. 3. *bon mot*, m. 4. *sel, savoir, bon sens*, m. աղ. 2. Ծով. 3. բան խնամուն, զեղեցիկ, նուրբ. 4. Հանգար. կարովութիւն մտաց. գիտութիւն.

Sâle, *a.* չէռ. Ներճոռ. 2. ոէթոռ. 3. ոռիչ. չէռրեռ ոէթոռ. Ներճոռ ի ոէթոռ. 4. ոռիչելու. չէռրեռ ոէթոռ։

Saper di —, *avoir un goût amer. 2. déplaire, choquer.* լինել դառնաշամ. 2. չյինել հաճոյ. ոճրչիռ ունի. 2. հաճոյս չունի։

Apporre al —, *trouver à redire à tout.* բիմս գնել. ամէնոյնի. խորհել զամէնոյն. հէռ էինի ոէռեռ ոէհոռնի գոռնուծ. ոէռ էէ ոէչեռնիռեռ։

Saleggiare, *va. saupoudrer.* աղ ցանել. յապղել. ֆռոլ. Ներճ. ֆռոլ։

Salènte, *a. qui monte.* Լլանելի. որ Լլանէ. Ներճոռ Լէռճ։

Salèp, *v.* Satirione.

Saléttа, *sf. petite salle*, f. 2. *de mauvais sel*, m. պահ փոքրիկ. 2. աղ անպիտան. ինչինի — ոռ. 2. ֆեռ, դէռնռ ֆռոլ։

Salgémma, *sm. sel gemme.* աղուձաղ. աղ բռվանդ. — ոռնոն ֆռոլ. — ֆոյռ ֆռոլ։

Salicale, *sm. saussaie*, f. անառատ. ուռենոյ. ուռիկ. — ոէչինի օրռնէռ. ոէչինի — ոռ։

Salicástro, *sm. saule sauvage*, m. ուռի վայրի. ֆռոլ ոէչինի — ոռ։

Sálice, *sm. saule*, m. ուռի. ոէչինի ասռեռ։

Saliéra, *sf. salière*, f. 2. *saline*, f. սպան աղի. * ադնոց. 2. ադաշտիռ. բռվանդ աղի. ֆռոլ ֆռոլ. ֆռոլոռնի. 2. ֆռոլ ֆռոլ։

Saligástro, *sm. saule blanc*, m. ուռի սպիսաղ. ոէչոռ — ոէչինի։

Salimbácca, *sf. cachet mis sur les sacs de sel*, m. 2. *sceaux qu'on attache aux priviléges*, m. pl. Ինիչ ֆ վէրոյ պարկոյ աղի. 2. Ինիչ Տրովարսակաց. ֆռոլ ֆռոլ-Լալոռնէռնի ոռնէռ. 2. ֆեռնոն ոռնէռ։

Salimento, *sm. montée*, f. 2. *attaque, insulte*, f. 3. *orgueil*, m. Լլէ. վերացումն. ամբարձումն. 2. ոռնէռգռոն Լէռճ. ֆռոմոռնիռ. ֆռոյոյն ֆ վէրոյ. 3. ամբարտաւանութիւն. Լէռճ. Լէռճ. Ներինե. 2. Լէռճ. ոինեռ. ինեռ. 3. Հռոֆռոռլռե։

Salina, *sf. saline*, f. 2. *sel*, m. բռվանդ աղաշտիռ. 2. աղ. ֆռոլ ոռնոն. 2. ֆռոլ։

Salino, *a.* a. *salin*, e. աղի. ֆռոլ ոռնէռ։

Salire. *vn. monter.* 2. *sauter.* 3. *sortir, s'échapper.* Լլանել. բարձրանալ. վերանալ. 4. վազել. ասռնալ. 3. արձանել. Լլանել. ըռռա. Լէռճոռնի. Ներինոռնի. 2. ոէռէռճոռնի. 3. ֆռոռնռճոռնի. ոէչինէռ։

— *sm.* montée, f. Լլէ. Լլանելն. վերացումն. Ներինե. Լէռճ։

Saliscendo, *sm.* loquet, m. Ինիչ. պարզունակ. ոէռոռնէռ։

Salita, *sf.* montée, f. Լլէ. Լլանելն. 2. զառիվէր. Լէռճ. Լէռճ. 2. ֆոյռ—ռ։

Salitójo, *sm. échelle*, f. Լլանելի. ասռնոյսիռ. Նէռոյ—ոռն. (Ֆէրոյնէռն).

Salitóre, *sm. qui monte*, m. Լլանելի. որ Լլանէ. Լէռճոռ։

Saliva, *sf. salive*, f. լորձունք. —ռ։

Salivare, *vn. saliver.* Նորեցուցանել զլորձունս. —ռ ոէչինէռ։

Salivazione, *sf. salivation*, f. Նորեցուցանելն զլորձունս. Տասուն լորձոյ. —ռ ոէչինռ։

Sálma, *sf. fardeau*, m. *charge*, f. 2. *dépouilles*, f. pl. բեռն. ապիռ. Նամբութիւն. 2. ա.սռ. կապուռն. կռռզռնռ. ինռ. —. ղէռրէռ. 2. ֆռոլ։

Salmástro, *a.* a. *salé*, e. աղի. ռղասպռին. ֆռոլոռ։

Salmeggiaménto, *sm. psalmodie*, f. սաղմոսերգութիւն. սաղմոսասացութիւն. ղէռոռոռ ոէռոռ։

Salmeggiáre, *va. psalmodier. 2. chanter les louanges de qn.* սաղմոս ասել. երգել սաղմոս. 2. զովել. բարձրացուցանել. երգել կարգով զգովութիւնս ումոք. ղէռոռոռ ոէռոռ։

Salmeggiatóre, *sm. qui psalmodie*, m. սաղմոսերգող. սաղմոսասաց. ղէռոռոռ ոէռոռոռ։

Salmería, *sf. bagage, équipage, attirail*, m. կառ. ապիռ. կառք. ռղէռոռնէռ. ֆռոլոռ. — ֆռոլոռ։

Sal mi sia, *av. Dieu nous en préserve.* Տէր մի պատգէ. ֆռռ Լինի. Ռէռռ էինի ոէռոռ. ֆռոլ Ռէռռ։

Salmista, *sm. psalmiste*, m. 2. *psautier*, m. սաղմոսերգու. սաղմոսասաց. սաղմոսոռզող. 2. Կիրք սաղմոսոյ. սաղմոս ղէռոռ ոէռոռոռ. ֆռոլոռ. 2. ղէռոռոռ. ղէռ ոռոռ. 3. ռ. Salamistra.

Sálmo, *sm. psaume*, m. սաղմոսք. օրհնութիւն. ֆռոլ. ղռոռոռ։

Salmodía, *sf. psalmodie*, f. սաղմոսերգութիւն. ղէռոռոռ ինռէռնէռ։

Salnítro, *sm. salpêtre*, m. բորակ. Ռի-ղէռէռնէռ. Ռի-ղէռինէռնէռ։

Salóne, *sm. salon*, m. սրահ ընդարձակ, մեծ. —ռ-ոռ—ռ, ինռն. —ռ։

Salótto, *sm. petite salle*, f. սրահ փոքր. ռ'ռ—ռ—ռ—ռ։

Salpare, *va. lever l'ancre, serper.* Հանել ի վէր. լուծանել գնաքարս նաւին. (Ռէռ) ղէռինէռնի ֆռոլոռնէռ. ոճռ։

Sálsa, *sf. sauce*, f. 2. *fig punition*, f. Համեմունք. Հանդերձանք. Կրի Համեմունք. 2. պատուհաս. պատիժ. տանջանք. ռոլռ. ինէռոռնէռ. ղռոռ. 2. ֆռռ. ղռոռոռ։

Salsamènto, *sm.* espèce d'assaisonnement, f. ապգ ինչ համեմունք. ունը խնդրելիս ասելու:

Salsaparíglia, *sf.* salseparelle, f. անասկական արմատ. արմատ ինչ բժշկական. տանձիան:

Salsédine, *s. f.* salure, f. ազահութիւն. Համ.

Salsezza, } *s.* հիւթի ազահութ. ազի ճաշակ.
Sanezzine

Salsiccia, *sf.* saucisse, f. *2.* fascine, f. սմբիճ խոզինի. *2.* խրձանիք յասուց, խարձար պատնիշի. տեղ ասանդելու. *2.* մեծիկներ տալելու:

Far —, couper en menues parties. մանր կտոռալ, կտրել, յօշել. ասվել ասվել տեղ տեղ. կտրիս կինել:

Salsicciájo, *sm.* charcutier, m. ամհագործ. ասոնագործ:

Salsicciône, } *sm.* saucisson, m. ապգ սմբ
Salsicciótto, } ճնայ. ունը խնդրելիս ասոնագործ:

Sálso, a, *a.* salé, *e. 2.* piquant, *e.* ապիճ. ազասպասուկ. ազասպ. *2.* կծու. կսկիծ. ցաւդիչ. խասպան. *2.* ախտասոս. խիստ տեղեկ.

— *sm.* salure, f. *2.* trait spirituel, m. ազահութիւն. հնարավ ապի. *2.* բան համեմատիչ. գիտդիչ. Տասպ. բան. խասպանութիւն. *2.* նկատիկելի. ունիր տեղը կրնայես:

Salsúggine, *sf.* goût salé, m. համ ապի. ազահութիւն. խասպան տալ. խասպանութիւն:

Salsuggínoso, a, *a.* salé, *e.* ապիճ. ազասպան. խասպան:

Salsúme, *sm.* salaison, f. յաղագիր. յաղասպած. յաղկարգ. խասպան. խասպանուած տեղ տեղ. *2.* ս. Salsezza.

Saltabeccáre, } *vn.* sautiller. ասոնասել. վազ.
Saltabellare, } վազել. * քաղքրասել. ունը տեղ տեղ կ'երթայ:

Saltacchióne, *av.* en sautillant. վազվազելով. ասոնասելով. ընդասոնասելով. տեղ տեղ կ'երթայ:

Saltamartino, *sm.* espèce de canon, f. *2.* étourdi, m. ապգ ինչ գասուերագին անօթոց. *2.* վազվազուկ. խելթխեւսիա. ցասկ. ունը նեղ տեղս խզեռս. *2.* խոտելի տեղ:

Saltambárco, *sm.* jaquette de paysan, f. sarrau, m. գասկական չինականաց. տեղչխոռնոց (=անխոռնոց):

Saltansécchia, *sf.* alouette des champs, f. *2.* fig. girouette, inconstant, f. արտոյտ գաշասաց. ապգ ինչ խոտող. *2.* յեղդեղուկ ցոփ. խելթխեւսիա. յոզդող մտաց. ունը ոչ պարբերեցէ. *2.* լշեռոտ տեղչխելիս, ծարոտ տեղ տեղեռնիս:

Saltáre, *vn.* sauter. *5.* se réfléchir, rebondir. ասանալ. վազել. ընդասոնալ. * ցասկել. *2.* անցանել. գնալ. փոխոխել. չրջել. *3.* կարասել. *4.* գանդ առնել. ընդասոնալ. *5.* արձակել. ասանալ յատգ. տալելոռնիս. *2.* կիպչել. բռնելնիկեռ տեղռնիս. տեղչխելիս. *3.* խօտ ունիկեռ. *4.* պրոնիս. *5.* (լշել) տարնիս. տես նիս:

— à cavallo, sul cavallo, monter à cheval. ի ձի նեծանել. ունո պնիս:

— il grillo, la mosca, in collera. se mettre en colère. ի բարկութիւն ըրդել. խալնիկելիս:

Saltatóre, *sm.* sauteur, m. *2.* danseur de corde, m. ասանիլ. ասոնասող. *2.* յոյսասպազող. տեղչոյան. *3.* ի ձի նասիլեռնի ջնդայան. ճարոտ.

Saltazióne, *sf.* saut, bond, m. *2.* danse, f. ասոնասիս. վազք. *2.* կարասք. տեղնոս. տեղ բոռ. *3.* խօտ:

Salteggiáre, *vn.* danser, sauter. կարասել. ասոնասել. խօտ ընելիս. տեղչոռնիս:

Saltellare, *vn.* sautiller. վազվազել. ասոնասել. * ցասրդասոնել. ունը տեղ տեղ կ'երթայ:

Saltellóne, *av.* en sautant. վազելով. վազելոյտ ընդասոնալ (վազալ). ասոնասելով. տեղչոյտ:

Saltereláre, *vn.* sautiller. ասոնասել. տեղ ընոռ:

Saltarélo, *sm.* petit saut, m. *2.* serpenteau, m. *3.* espèce de danse, f. գոյզ վազք. *2.* փամփուշտ ասոնասիչ. *3.* կարասք ինչ. ազ գասուած տեղչոյալ. *2.* տեղռնիս ֆեչելիկ. հավ ֆեչելիկ. *3.* տեղ ունիս տեղ խօտ:

Salterelli, *pl.* sautereaux. լասրհնդոյ. մանր մանր փայտ. որ գործ ասուզգին չարեալ հնչեցնողաձեռն. լիմոյզ ինչ ինչ կարասող տես տեղ տեղ. տեղչոյալ:

Saltéro, *sm.* psautier, m. *2.* psalterion, m. *3.* Salterio, *Alphabet*, m. *4.* voite de religieuse, f. ասգնասարան. գիրք ասգնասոց. *2.* ասգնասարան. ասուիղ. *3.* պրեհասոր. պրեհասոր. * յերգասան. *4.* ցոգ ցասասարանաց. վերասոր. *2.* ասհիասոր. *3.* նշնչ տեղ ասհիչերնիկ

Salutazione, *sf.* salutation, f. ողջոյն· ·ելութ·

Salute, *sf.* salut, m. conservation, f. 2. salutation, f. 3. santé, f. փրկութիւն· ապահովութիւն· պահպանութիւն· 2· ողջոյն· ներողդիրք· 3· առողջութիւն ապաքինութիւն· հնձել օվս· ֆոտրուսս· խելս· ·ելութ· 2· ·ելութ· 3· ·ելէլ·ել· հայոյ·

Salutévole, a. salutaire, salubre. օգտակար· շահաւետ· առողջարար· կեցուցիչ· փրկական· խոսխելի· խոյելու· հայոյ· վէրեն· խոսրոյ·

Salutevolménte, *av.* sainement, salutairement. օգտակարապէս· առողջութեամբ· շահաւետ· փրկութեամբ· ի փրկութիւն· ձեռնէրի իւր· ·ելութեն իւր· ·ելութեն·

Salutífero, a, a. sain, e. առողջացուցիչ· օգտակար· կեցուցիչ· փրկարարութիւն· հանդիսական· ւ ձեռ· վէրեն· խոսխելի· խոսրոյ·

Salúto, *sm.* salut, m. ողջոյն· ներողդիրք· 2· օրհնութիւն (առք խորհրդով)· ·ելութ· 2· ֆոտրուս ըս ներողդ իրն·

Sálva, *sf.* salve, f. 2. essai, m. արձակելն անօթ ս պատրաստիս յողջոյն, ի նշանակ ապահովեան· 2· Հացակ· Համ·*համանման· ·ելութ· ·ելվելն ոսրոյ իւն ֆոդ· ոիս·ձեռ· ոիս· 2· ֆոտրուս գոդոս· ւ ձեռնէրի պոտ·

Salvacittà, *sm.* défenseur d'une ville, m. պաշտպանիչ, պահպ քաղաքի· ·ելութ·ոսդ· լոյսն· հնձել ւոսն· ֆոտրուսոս·

Salvadanájo, *sm.* tirelire, f. Հողեղէն գանձանակ մանկանց· * գրամանոց· (ֆոտրս) ֆոտրուսոս·

Salvadóre, *sm.* sauveur, m. փրկիչ· կենսարար· կեցուցիչ· ֆոտրուսոս·

Salvafiaschi, *sm.* cantine, f. սակաւ օրուա կաց· ւնելի· ·ելվելն· ֆոսվեսոս·

Salvaggina, *sf.*) sauvagine, f. gibier, m.

Salvaggiúme, *sm.*) որս· վա, շաղիզ երէց· Նախնիքդ· երէ· ·ել իմն· ·ել· ·ելսոսնէլ հոյ· վեն·

Salvagióne, *v.* Salvazione.

Salvaguárdia, *sf.* sauvegarde, f. պաշտպանութիւն· պահպանութիւն· պահապանք· հնձել· հնձելին· ֆոտրոսոսոլ·

Salvamente, *av.* en sûreté. անվնաս· ողջ· ողջանդամ· անապատ· յապահով· ·ելութ·ելն· ·ոսլ· ·ելվէ·

Salvamento, *sm.* conservation, f. փրկութիւն· պատուիրութիւն· պահպանութիւն· ·ոսելսոս· հնձել· ֆոտրուսոս· ·ելսոսնէ·

Salváre, *va.* sauver. փրկել· կեցուցանել· ապրեցուցանել· 2· պահել· պաշտպանել· ֆոտրուսոսոլ· խելս ներ· 2· ·ոսելսոսնէ· հնձել ներ·

Far a —, sauver la mise. գալիս կռել չպահանջելոյ ի միանդ գործոնէն ի ֆոտրուսոսոս· ոիցե ներ·ելսոսնէս ֆոսլ ներ·

— la capra ed i cavoli, sauver la chèvre et les choux. երասխոս ոսնել ոսիք ապանդ պլոյ ոգոսք վեսոսոս· ելս ֆոտրոսոս վերջոսոս ոիցոսե ելսոսնէ ներ·

Salvársi, *va.* se sauver. ապրել· զերձանել· 2· ի փրկութիւն Հասանել· կեսոլ· ֆոտրուսոսոս· 2· հոսնելս ֆոտրուսոսոս· ·ելսոսնէսնէ· ներ·ելս· ոլսոս·

Salvaticamente, *av.* rustiquement. վայրենաբար· չիմանալութեամբ· ներոսոսնէս· ոեոյելսոսնէս· ներոսոսնէ·

Salvatichézza, *sf.* rusticité, f. վայրենութիւն· չիմանալութիւն· տգիտութիւն· ներոսոսնէ·ելէ· 2· ոեոյելսոսնէ· ներոսոսելէ·

Salvático, *sm.* lieu sauvage, m. դաշտաման· անասուն· անասնախիտ վայր (է պարտէզ պոսելսոսնէ) ֆոսնելսոսնէ·

— a, a. sauvage. 2. désert, e. solitaire. 3. rustique, rustre, grossier, e. վայրի· վայրենի· 2· անապատ· տգիտ· առանապ· 3· վայրագ· վայրենի· չիմանալն· տգիտութ· ներոսոսնէ· 2· ներոս· ներոսելս· ելսոս· ոսոլ· 3· ներոսոսնէ· ֆոսոլ· ներոսոս·

Salvatóre, *sm.* sauveur, libérateur, m. փրկիչ· ապրեցուցիչ· ազատիչ· ֆոսոլոսոսնէս· ներոսոսնէ·

Salvatório, *sm.* asile, m. ապաւէն· անվի ապաւանդաց· ներոս ներ· ոսելսոսնէ ներ·

Salvazióne,) *sf.* salut, m. conservation, f.

Salvézza,) փրկութիւն· ազատութիւն· պահպանութիւն· ֆոսոլոսոսնէս· հնձել օվս· ներոսոսնէ· ներոսոսնէ·

Salvia, *sf.* sauge, f. խոտ հինչ· * եղեսպակ· ոսոս ներոսոսնէ· ելսոսոս ներոսոսնէ·

Salviático,) a, a. assaisonné avec la sauge.

Salviáto,) Համեմատ· ոսոս ներոսոսնէ ֆոսոլոսոսնէ·

Salviétta, *sf.* serviette, f. սփռոցանելի կրնոց ի ժամ սեղանոյ· * անձեռոցիկ· ոիս ելսոսնէսնէ· ելսոսնէսնէ·

Salvigia, *sf.* asile, m. անվի ապաւինի· ապաւանդ· ներոս· ֆոսոլոսոսնէ ներ· ելսոսնէ·

Sálvo, *sm.* convention, f. գաղիպ· ներոսոսնէ·

— a, a. sain, e. sauf, ve. 2. excepté, sauf. ողջ· առողջ· ողջանդամ· ապատ· 2· բաց ի· պահելս· բայց միայն· ելսոսնէ ներ· ոսոլ· ելսոսնէ· ֆոսոլ· 2· ֆոսոլ· ներոսոս· ոիցոսոսնէ· ներոսոսնէ·

Mettere in —, mettre à couvert, abriter. յապահով տանել· ամրացուցանել· յամուր զգուշանան դնել· ելսոս ներոսոսնէ· ֆոսոլ·

Essere in —, être à l'abri. յապահով լինել· պատապարել· ելսոսնէ·

Salvocondótto, *sm.* sauf-conduit, m. ի թուղթ յապահովութեան· Հաստ ամուր զգուշութեան· ելսոսնէսնէ ներոսոսնէսնէ·

Sambuca, *sf.* sorte de chalumeau, f. սազ Հովտական սրնգի· ոիր Նիվ ֆոսոլ·

Sambuco, *sm.* sureau, m. շամբակ· ֆոսոլ հինչ· * ֆոսոլոսոսնէ ելսոսնէ·

Sampógna, *sf.* chalumeau, m. սրինգ Հովտական· ֆոսոլ ֆոսոլոսոսնէ·

San, *v.* Senza.

— *v.* Santo.

Sanábile, a. guérissable. բժշկելի· լինի ելսոսոսնէ·

Sanamente, *av.* sainement. առողջութեամբ· առողջութեամբ· 2· առնութեամբ· առողջ միտք· առանց կամկորելոյ· 3· առողջ խորհրդով· իմաստութեամբ· ոսոլ· ·ելվէ· ելսոսնէսնէ· 2· ոսիցոսոսնէսնէ· ֆոսոլոսոս· 3· ոսիցոսոսնէ·

Sanáre, *va.* guérir. առողջացուցանել· բժշկել· բուժել· լինի· վերջ·

Sanativo, a, *a. propre à guérir.* առողջացուցիչ. բժշիչ. լէչ– էէչին։

Sanatore, *sm. qui guérit*, m. բժշիչ. լէչ– էէչող։

Sanazione, *sf. guérison*, f. առողջութիւն. ապաքինութիւն. բուժումն. բժշկութիւն. ««լէչէ». լէչ– ող– ում։

Sancire, *va. décerner, arrêter, ordonner.* վճիռ տալ. կարկեր. օրհնդրել. հաստատել. ոճիր ելագրել. նոր լիներ. ելագրե վէրմե։

Sandalo, *sm. sandal*, m. 2. *allége*, m. 3. *pantoufle*, f. 4. *sandale*, f. Տնդրան. սնոտ. չահան փայտ ինչ Տնդիայ. 2. մակոյկ. կանօ. 3. Տոդամաճի. օդը եպիսկոպոսաց ի ժամ պատրաստի. 4. սանդալ. (Գիրանարուց). Տոդամաճ փայտակ. սանդալ. սէնճ– ոճի. էէնճիլեն. 2. սանդալ. ֆ– լիէ– ող. 3. էէնճիլ– ոլարէն էէնճիլ էէնճիլ. ճ. բուհիլ էէնճիլ– ող– ում։

Sandaraca, *sf. sandaraque*, f. Ընդակ. կարմիր զառիկ. 2. Ընդակն. Տոդ. ի ընդ դիոյ. Տնդրէ– էէ ղէէնէ. 2. ճէնճէրոս– ոճի. ոճի– ոէլ– ո։

Sanea, *sf. rivage*, m. եզր. ափն. ոճիկ. ճէնոզ– էէ։

Sanedrio, *v.* Sinedrio.

Sanguaccio, *sm. mauvais sang*, m. սրիւն չար. ֆէնո ֆան։

Sangue, *sm. sang*, m. 2. *saignée*, f. 3. *sang, m. race*, f. 4. *les biens*, m. pl. 5. *vin, jus de la treille*, m. 6. *force, vigueur*, f. սրիւն. 2. երակահատութիւն. 3. ազգ. զարմ. 4. ինչք. գոյատրութիւն. կեանք. 5. սրիւն խաղողոյ. գինի. 6. խառնուած. զօրութիւն. ոյժ. ճան. ոճի. խան. 2. ճան ոլ– 3. ճան. ոչ– ոլչէլէ. 4. Տալ. բէէնի. 5. էաբուռ. դարձ. 6. ի՛ՊՊԻՆԳ. ֆ– լէվէլ։

Andar a —, plaire, charmer. Տնգոյ լինել, ի՛ուել. Տնէ– ոլ ոլէլ։

Aver a —, avoir à cœur, agréer. Տնգոել. սիրել. փոյթ ունել. սիս դնել. ֆէլէ– ոէլ– Տնէլ էէնի. Տնէ– ոլ ոլէլ։

Cavar—dalla rapa, *vouloir tirer de l'huile d'un mur.* անհնարինս, գժտարինս խնդրել յոլովիցէ. ոլր ոէրճերն գնալոլ ոլր էէն էոոէնի։

A — caldo, *dans les premiers mouvements de la colère.* ի բորբոքել անդ բարկութեան. էէբբոքէլ ոբօօ– ոնո։

A —freddo, *à sang froid, de dessein prémédité.* Տանգարամբեամբ. առանց խառնուածման. խորհրդով. ոէ– ոէրէէէ ընո. ի՛ոբո– ոոդ– ոէլ. ի՛ֆէ– ոլ ի՛ոէ։

— di dragone, *sang de dragon*, m. վիշապարիւն. եղջյոյ սրիւն. սրիւն վիշապին անկին. * սպրեալ սրիւն. ֆ– ոոդ– ող ֆան։

Sangui, *pl. mois*, m. pl. *règles*, f. pl. օրհք կանանց. գալուան. Տոլ– ող։

Sanguifero, a, *a. sanguin*, e. սրիւն. սրիւնաբեր (անօթի մարմնոյ). ֆան (ֆոոմոզը)։

Sanguificare, *vn. faire du sang.* չարիւն գործացանել. սրիւն կազմել. գործել. ֆան ոէբօի– ոլ– ոլ։

Sanguificazione, *sf. sanguification*, f. սրիւնագործութիւն. փոխանի կերակրոց չարիւն. ֆան ոէբօի– ոլ։

Sanguigna, *sf. sanguine, mine de fer*, f. սրիւնաքար· կարմրաքար· ֆան ի՛ոլէ· ֆան օ՛ո– ։

Sanguigno, a, *a. de sang. 2. couleur de sang. 3. sanguin*, e. *4. sanguinaire. 5. sanglant*, e. սրիւնան. սրիւնական. 2. սրիւնագոյն. 3. սրիւնատուռ. 4. սրիւնաբերս. սրիւնաթանձ. սրիւնաՏիճ. 5. սրիւնոտ. սրիւնաթանձ. ֆան ֆ– ի՛ոլէ– ի՛ոլ. 2. ֆան բ՛ոլի՛ոլ. ֆան ֆ՛ոլէ– ի՛ոլ. 3. ֆ– ի՛ոլ. ֆ– ի՛ոլ ի՛ոլի՛ոլ. 4. ֆան ի՛ոլի՛ոլ. ոէբօի– ի՛ոլ– ող. 5. ֆան ոլ– ի՛ոէ– ի՛ոլ. ֆ– ի՛ոլ։

— *sm. sang*, m. սրիւն. ֆան։

Sanguinaccio, *sm. boudin*, m. կերակուր յարէնն անասնոց. Տոլէ– ի՛ոլ ֆան ի՛ոէբի– ի՛ոլ ի՛ոէբի– ի՛ոլ ի՛ոոո։

Sanguinare, *va. ensanglanter.* յարիւն անել. սրիւնել. սրեալ ի՛ոմ ոէ– ի՛ոլ. ֆան ոլ– ի՛ոլ– ի՛ոլ. ֆան ի՛ոլ– ի՛ոլ։

— *vn. saigner.* Էանել. Տոսել սրեան. ֆան ոէ– ի՛ոլ. ի՛ոէբի– ի՛ոլ։

Sanguinária, *sf. renouée*, f. մասխեղ. սաւեի ֆիլ. ոոո Տ– ի՛ոլ։

Sanguinário, a, *a. sanguinaire.* սրիւնաՏէղ. սրիւնապրող. ֆ– ի՛ոլ– ի՛ոլ։

Sanguine, *sm. cornouiller faux*, m. ժանապՏոյ. սաւեի ֆիլ. Տ– ի՛ոլ– ի՛ոլ ֆ– ի՛ոլ– ի՛ոլ ոէ– ի՛ոլ։

Sanguinella, *sf. renouée*, f. մասխեղ. սաւեի ֆիլ. ոոո Տ– ի՛ոլ։

Sanguíneo, a, *a. sanguin, sanglant*, e. *2. consanguin*, e. սրիւնաւոր. սրեալ ֆիլ ի՛ոմ ոէ– ի՛ոլ (պատճառաՀ) յորում սրիւն սաւ ոի՛ոէ ի՛ոլ. 2. սրեան սաւ. սաՀմանեալ սրբական. ֆան ի՛ոլ ֆան ոէ– ի՛ոէ– ի՛ոլ (ֆէէ– ի՛ոլ). 2. ի՛ոլ– ի՛ոլ։

Sanguinità, *sf. consanguinité*, f. *2. tempérament*, m. *complexion*, f. սրբակոյսիթիւն սրեան. 2. խառնուած. ի՛ոլ– ի՛ոլ ի՛ոլ– ի՛ոլ ի՛ոլ– ի՛ոլ ի՛ոլ– ի՛ոլ։

Sanguinolènte, a. *sanglant*, e. *2. sanguinaire.* սրիւնաՏիճ սաւ. սրեալ ել. սպաՏուած ի՛ոմ ոէ– ի՛ոլ. (մարտ) յորում սրիւն բազում Հեղաւ. 2. սրիւնաՏիճ. սրիւնաթոբ. սրիւնաՏէղ. ֆան ոի՛ոէ– ի՛ոլ. ֆան ի՛ոլ– ի՛ոլ. 2. ֆան ի՛ոլէ. ի՛ոլէ– ի՛ոլ։

Sanguinolentemente, *av. avec effusion de* Sanguinosamente, *sang.* սրիւնաՏէղոբ. ի՛ոմ ի՛ոէբէ– ի՛ոլ։

Sanguinóso, a, *a. ensanglanté*, saignant, e. *2. sanguinaire.* սրիւնաՏիճ սաւ. սրեան. ֆան ոի՛ոէ– ի՛ոլ. 2. սրիւնաՏէղ. 3. սրիւնաթոբ. ֆան ոի՛ոէ– ի՛ոլ ի՛ոլ– ի՛ոլ. 2. ֆան ի՛ոլ– ի՛ոլ։

Sanguisúga, *sf. sangsue*, f. տաբուկ. ոի՛ոլ– ի՛ոլ։

Sanicamento, *sm. guérison*, f. բուժումն. բժշկութիւն. ««լէչէ». լէչ– ում։

Sanicare, *va. guérir. 2. sauver. 3. améliorer, engraisser une terre.* բուժել. ապաքինացնել. բժշկել. 2. փրկել. ապրեցուցանել. 3. լաւացուցանել. պարարտացուցանել (գերկիր). լէչ– էէչիլ. ոի՛ոլ– ի՛ոլ ի՛ոլ– ի՛ոլ. 2. ֆ– ի՛ոլ ի՛ոլ– ի՛ոլ. 3. ոի՛ոէ– ի՛ոլ ի՛ոլ– ի՛ոլ։

Sanicare, *va. guérir. 2. sauver. 3. améliorer, engraisser une terre.* բուժել. ապաքինացնել. բժշկել. 2. փրկել. ապրեցուցանել. 3. լաւացուցանել. պարարտացուցանել (գերկիր). լէչ– էէչիլ. ոի՛ոլ– ի՛ոլ ի՛ոլ– ի՛ոլ. 2. ֆ– ի՛ոլ ի՛ոլ– ի՛ոլ. 3. ոի՛ոէ– ի՛ոլ ի՛ոլ– ի՛ոլ։

— *vn. se rétablir.* առողջանալ. ապաքինել. ««լէչէ». լէչ– ող– ում։

Sănĭc, *sf. sanie,* f. ֆնարախ. ԽէլՃ. Գնացքներու
Sanificáre, *va. rendre la santé, améliorer.* բժշկել. բուժել. առողջացուցանել. Լաւ-
Լաւցնել. պարկեշտել. Խելքերիս.
Sanióso, a, *a. sanieux, se.* plein de pus. ֆնարախալից. ԽէլՃի.
Sanita, *sf. santé,* f. 2. *salubrité,* f. առողջութիւն. ոգեղութիւն. 2. առողջութիւն. օգտակարութիւն (օգոց). ապաքէն. Լաւ-
Լաւ. 2. Խաղաղ տէր. Լաւ Վէրք.
Sánna, *sf. défenses,* f. pl. *dents* (Էֆէլ, փղոսկրեայ) Խլէ. ապա տիւնէրէն, Խան տիւնէրէն.
Sanmúto, a, *a. qui a des défenses, de grosses dents.* ժանեակաւոր. որ ժանիք. սատկոտեալ տիւնտիւր ևն. պեղեխիտ տիւնէն.
Sáno, a, *a. sain, e. 2. sain, e. salubre.* 3. *juste, droit, e. 4. utile, propre, avantageux, se.* առողջ. 2. առողջ. առողջաբեր. օգտակար յատկութիւն. 3. ուղիմիտ. ուղիղ. արդար. 4. օգտակար. պիտանի. դիպող. յարմար. ապա. Լիճաստի Խեղճութ. 2. Խաղաղ. Լիճաստի. հոյսի Վէրքին. 3. Խելքիտիզ. տիրուհի. Խելքանոցս. տասքեր. 4. Խոհեմ.
Sánsa, *sf. mare d'olives,* m. Ձիթապտղի ջուր
Sansćna, *sf.* կամ *sćlnia, sćlnia* ի Նոյնն Խղդոն. Ձիթապտղ, Ձիթենի Ձիթապտղի. Խաղ Լեզէնդէ. Վերնոն. Խուլեղ Լեզէնդրզերգան տձիր Խալնին Վերնոն Վերնոն.
Sansúco, *sm. marjolaine,* f. մարեմ. բնաւնի գուբիսկ. * մարեմն. * առատացաւ. Համաբան ծիս. Վերնիկնոս.
Sansúga, *sf. sangsue,* f. ոգուսկ. Ախկոտ.
Santà, *sf. santé,* f. առողջութիւն. Լիճաստ. Far —, *saluer, toucher la main.* ողջոյն ասէ. Համբուրել գլխաւոր. Խելմ Վերնոն. Եղ Խոհեմ.
Santágio, a, *a. lambin, e.* յամրագործ. Ապա գաւշտան. Խաղաղ.
Santamaría, *sf. herbe du coq,* f. անանուխ բուրաստանաց. * լեզուաբարկ. Համբերնոն.
Santambárco, *v.* Saltambarco.
Santaménte, *av. saintement.* արդարութեամբ. անարատութեամբ. արդարութեամբ. ոգեմտութեամբ. Ախկնէլնէ. Ախկոտ. պիտիսիտնոն. ապրեցնոն.
Santerèllo, *sm. dim. un petit saint,* m. սաքբ փոքրիկ. պիտիսիտ ապէս.
Santérmo, *sm. feu S. Elme,* m. լոյս Երեւ.
Sant' Elmo, *Ylեաւ գետքի ի Ծայս կայմիոյ Նաւուց.* տասքեր.
Santése, *sm. marguillier,* m. վերակացու սաքբոյ. Ախկոտ Նաւերէ.
Santéssa, *sf. bigote,* f. Ղին կեղծաւոր. Համբերնոն ջանիս. պիտիսի գործ.
Santificaménto, *sm. sanctification,* f. սրբութիւն. սրբութիւն. Խաղաղ. Խեղճէնէն. Խոհեմ.
Santificánte, *a. sanctifiant, e.* սրբարար. սրբիչ. Փեքտարին.
Santificáre, *va. sanctifier. 2. canoniser.* սաքբ անձն. սրբել. 2. դասել ընդ սաքբս. կարգել ի թիւ. հաստել ի Համար սրբոց. Խաղաղ. Խոհեմ Լիճաստ. 2. Եղէլնոն Լեր սքբոցն Լեզնիրտէ.
Santificatóre, *sm. sanctifiant, qui sanctifie,* m. սրբիչ. սրբարար. Փեքտարին.
Santificazióne, *sf. sanctification,* f. սրբութիւն. Խեղճէնէ. Խաղաղ Լիճաստ.
Santificétur, *sm. bigot, tartufe,* m. կեղծաւոր. պիտիսի. Համբերնոն ջանիս.
Santífico, *sm. un saint homme,* m. այր սրբասկան, սրբական, սաքբ. ջանիս պիտիսի.
Santimónia, *sf. sainteté,* f. սրբութիւն. սրբական վարք. բարեպաշտութիւն. Ախկէէ. ջանիսպէս.
Santinfízza, *sm. hypocrite,* m. կեղծաւոր. կեղծաւորական բարեպաշտուն. Համբերնոն ջանիս. Փեքտարին.
Santíno, *sm. petite image d'un saint,* f. փոքրիկ պատկեր սրբոյ ուրուք. Եղէլնէ Խաղէրնէնէ.
Santità, *sf. sainteté,* f. սրբութիւն. Ախկէ. ջանիսպէս.
Sánto, *sm. église,* f. 2. *image d'un saint,* f. 3. *un saint,* m. եկեղեցի. սաքար. 2. պատկեր սրբոյ ուրուք. 3. սաքբ այր. Եղնէտ. Ախկէտ. 2. Ախկ Խաղէրնէ. 3. Ախ Ախկ. ջանիս Ախկոտ.
— a, *saint, e. 2. pieux, religieux, se.* սաքբ. սրբական. 2. սրբակաց. բարեպաշտուն. առատաձեռնատուր. Ախկ. Փեքտարէ. 2. ջանիս. Խաղաղ Խոհեմ.
Santoccchièria, *sf. bigoterie,* f. կեղծաւորութիւն. կիպոսրատանաց բարեպաշտութիւն. Համբերնոն ջանիսպէս. Փեքտարէնէ.
Santóccio, *sm. niais, sot,* m. անմիտ. ուճմիտ. Ախկոտ.
Santolo, *sm. parrain,* m. Կնքահայր. Հայր սիրատեղեան. Ախկոտ.
Santóne, *sm.* iron. *un saint,* m. 2. *santon, derviche,* m. այր այր. 2. կրօնաւոր Տաճկաց. ջանիս պիտիսի. 2. Խաղէրնէ.
Santónico, *sm. eupatoire,* m. Ջրային զուարկ. առատ Նաւասատակաց. Ախ Ախկոտ.
Santoréggia, *sf. sarriette,* f. կորդիոն. զանազ պարտեզաց. Խէտ.
Santuária, *sf.*) *relique,* f. 2. *sanctuaire,* m. Santuário, *sm.*13. *sanctuaire, le saint des saints,* m. 4. *saint.* Նշաւոր սրբոց. Նուիրական կազմած. սաքբ անօմն. 2. Վկայարան, մատեան, սաքար, եկեղեցի ուր պահին Նշխարք սրբոց. 3. սրբութիւն սրբոց. 4. սաքբ. ապէսներ պոլնիրը. ապա. գեղ. 2. ապէսներ Ինին ապէսլանաք Խեր, պէտեճ. 3. Հարէի Լերէն. 4. ապէս.
Santula, *sf. marraine,* f. Կնքամայր. մայր սիրատեղեան. ապաքէն գասէ. ապա.
Sanzióne, *sf. sanction,* f. Համաձայնութիւն. Վճիռ. օրէնագրութիւն. Խելն. Խոհեմութ. Խեղճէնէ.
Sápa, *sf. sapa, suc de raisin cuit,* m. քաղցու. եփեալ. * մաճ. պեռնիզ.
Sapére, *va. savoir. 2. être docte, savant. 3. avoir un goût. 4. sentir. 5. paraître, sembler. գիտել. 2. գիտուն, Խնամուն լինել. 3. ունել գիտի, գիտալի. 4. ունել գիտու, զնշմարանս իրից. 5. երեւել. պէտեճ. 2. ապէսլնէ. Ախկէէ օլմակ. 3. տասք օլմակ. Խաղէրնէ. 4. գնացասս օլմակ. գեղեցիկ. 5. Խեղճէնէ.

Non — far altro che, *ne faire que.* ոչինչ այլ ինչ գործել բայց ... Համակ ... առնել եսակել ... ինչպես ի դուրս այր չեր ինչ անել։

— di barca menare, *savoir aller à ses fins.* գիտել, գտանել, Հնարաւոր Համաձայնել ինչ նպատակի իւրոյ. վերաբերեալ երեսին ---- ընդ ընդ ինչ։ ---։

— di mille odori, *sentir bien, bon.* բուրել անուշ Հոտառութիւն. խնդել. Իսկ. կ---նել ի բանի։

— fare, *être adroit, industrieux.* ճարտար. Հնարագէտ. բանական. յանդգնակ լինել. ---եցեալ. ---ւած Իսկ ձ---։

— grado di checchessia, *savoir bon gré de qc.* շնորհ ունել. շնորհակալ. շնորհաւորանս լինել։ Իսկ ի Խոնարհ. ինչ ի ---ի ձ---։

— sm. *le savoir,* m. գիտութիւն. Խ---։

Sapévole, a. *savant, e.* գիտուն. տեղեակ. ---նելիճ. վ---ի---ն։

Sapevolménte, *av. savamment.* գիտութեամբ. իմաստասիրաբար. ---եալ---ութեամբ. վ---ի---ն։

Sapiente, a. *savant, e.* գիտուն. իմաստուն. տեղեակ. ---եալ---. ---ի---։

Sapientemente, *av. savamment.* իմաստասիրաբար. գիտութեամբ. ---ի---ն։

Sapiénza,]*sf. sagesse, science,* f. *2. le livre*

Sapiénzia,]*de la sagesse.* 3. *université, école,* f. իմաստասիրութիւն. գիտնականութիւն. 2. գիրք իմաստասիրական. գիտնականութիւն. 3. գիտուն. գիտող. Խ---ի---ն։ ---եալ---եալ---ի---. 2. ---ի---ի---ն։ 3. ---ի---ն։

Sapindo, *sm.* savonnier, m. ---ի---ն---ի---ն։

Saponája, *v.* Saponaria.

Saponájo, *sm. vendeur, fabricant de savon,* m. ---ի---ի---ի---ն։

Saponária, *sf.* savonnière, f. *2.* savonnier, m. ---ի---ն։ *2.* ---ի---ի---ն։

Saponata, *sf. savonnage,* m. ---ի---ի---ի---ն։

Sapóne, *sm. savon ,* m. ---ի---ն։

Pigliare il —, *se laisser graisser la patte.* ---ի---ի---ի

քաղ հանել. խելք գրաղ. ֆիձո օվուրը փոխարկել էշերուին։

Sarchiatore, *sm.* sarcleur, m. խելք քաղող. ֆիձո օվուրը փոխարկող էշերուն։

Sarchiatura, *sf.* action de sarcler. քաղ հանելն. ֆիձո օվուրը փոխարկելը։

Sarchiellare, *va.* sarcler légèrement. քաղ հանել, մակրատգած. ֆոխիձոն տերեվոն. խոսիձն տեսկա ֆիձո օվուրը փոխարկած։

Sarchiello, *sm.* sarclоir, m. քերող քաղիչ.

Sárchio, Կոպտի քաղհանան առնելյց. ֆիձո օվուրը փոշեջոմած, փոխարճոտ (տիւնտ) լուծած։

Sarcina, *sf.* charge, f. բեռն. ԽԵՐ։

Sarcocèle, *sf.* sarcocèle, m. մսալից անկումն ազնաց. տեղոցելիւ։

Sarcocolla, *sf.* sarcocolle, f. մաձու Հայաստանեայց. տեր ՆԵՎ ՀՈՒ։

Sarcófago, *sm.* sarcophage, m. մարմնակեր. շտգազակեր չիրիմ. չիրիմ նախնեաց. յոբասի քար ինչ կիպիչ գոռաձեր առ սրբել եւ մաչել գիսաձիս ի ժամկոյն. 2. չիրիմ վախճանեղն. գագաց ի Հանդիսի գիտացնոտիանոն. չարեհ. Խոհանոց եղելոյ եւ կին եւ աղաց եղելոյ. 2. Խոդոսի։

Sárda, *sf.* cornaline, f. սարդոն. ակն ինչ պատուական. ՊԵՂԵ. ՊԵՂԵՒ ԼԵՒՆԻՆ. տեր ՆԵՎ ՏՆԵՂԵՐ. 2. *v.* Sardella.

Sardélla, *sf.* sardine, f. ազկեր. * Հրձուկ. ՈՒԼԵՂԵՐ. ՊԱՐԵՂ. ՈՍՐԵՒԵ ՊԱՐԵՂԵՐ։

Sardésco, a, *a.* de sardine. ազկերական. ՈՍՐԵՒԵ ՊԱՐԵՂԵՒ ՊԱՏԻ։

Sardina, *v.* Sardella.

Sardónico, *sm.* sardoine, f. հզովդագաբար. հզովդոն. ակ-ԼԵՒՆԻՆ. ՊԵՒԼՈՒՆ ԼԵՒՆԻՆ։

— *a.* (riso) *v.* in Riso.

Sargano, *sm.* drap pour des couvertures, m. ասուի խոյր ի ծածկոյի (ասլյից). ԽՈՐԻՆ ԼԱՆ ՏՈՒԼՆ. ՏԱՂ ԼԵՏ։

Sárgia, *sf.* couverture de toile peinte, ou d'étoffe de laine, f. օխոց նկարէն. ծածկոյի ամպռոդոյ նկարագիրաց. ԼԱՒԵՒԼԵ ԽԵՐԱՆ։

Sarmento, *sm.* sarment, m. ՈՒԶ. բարձակ. ՈՒՂՈ ՈՒՂԵ. ԼԵՂԱՆՈՒՂԵ։

Sarnacchio, *sm.* crachat, m. թնոց. ապրակ. խոխ. ԽՒՒՀԵՒՈ. ՈՒԼԵՒՈ։

Sarnacchióso, a, *a.* pituiteux, se. լի մագաղաղ. յոթոսմ խոխք են. ԽՒՒՀԵՒՈՒՆ. ՊՈՒԼԵՒՈՒՆ։

Sarpare, *va.* tirer l'ancre dans le vaisseau. Հզել Հանել գետրիան ծաւռ. ԼԿՒ ԽՒՒՀԵՒՆ ՏՈՒՐՀԵՒՈ։

Sárte, *sf.* pl. haubans, m. pl. լարանիկ չուանք առաջապահ ծաւռն Հպազակ ընդ կողմն. ԼԵՒՐԵՒՆԵՐԻՆ ՈՒԲԵՒՆԻ ԴՈՒԼԵԼ ԼԵՒԵՐ։

Sartiáme, *sm.* (t. di mar.) *cordages d'un navire*, m. pl. չուանք, պարանք ծաւռ. ԼԿՒ Հ-ԼՈՒՐՀԵՒՐԵ. ԼԵՒԵՐ։

Sárto, *sm.* tailleur, m. գերձակ. Հանդերձապար. ԲԵՐՉԼ։

Sartóra, *sf.* couturière, f. կին գերձակ. ԲՈՐ ԲԵՐՉԼ։

Sartóre, *sm.* tailleur, m. գերձակ. ԲԵՐՉԼ։

Sassája, *sf.* digue de pierres, f. քարեվէն պատուար. քարակուռ Թումբ գետոց ԲԱՒՈՑ ՊԵՒՈ։

Sassajúola, *sf.* bataille à coup de pierres, f. քարամարտ. քարամարտի Կռիւ. ԲԱՒ ՈՒԲՈՒՆ։

Sassajúolo, *sm.* pigeon de roche, m. 2. qui tire des pierres à tour de bras, m. առատպարտեր. վայրասար Հասիպ. 2. քարաՀեղ. ՕՄՈՒ ԼԵՒԼԵՐԻՆ. 2. ԲԱՒ ՈՒՆԵՒ։

Sassáta, *sf.* coup de pierre, m. Հարուած քարի. ԲԱՒ ՈՒԲՈՒՆ։

Sassefrica, *sf.* salsifis, m. barbe de bouc, f. քաղամարգ. խոտ ինչ. ՈՒՈՒՐՈՒՆ. ՊԵՒԲ ՈՒՈՒՐ։

Sassèllo, *sm.* caillou, m. 2. petite grive, f. 3. fig. avare. քար մանր. խիճ. կոպճ. 2. սարիկ փոքրիկ. * պտիկ տորիկ. 3. ագահ. շահասէր. ԼՒՐԼ ԲԱՒԼ. 2. ԱՒՐՈՒՆ ՈՒՐԴ ԵՒՆԱՒ. ՈՒՐԱՒՈՒ ՈՒՈՒՆ ՈՒՐԴԵՒՆ. 3. ԼՒՆԻՆ ՈՒՐԱՒ. ԼԵՒՐԵՒՈՒՆ ՊՈՒՆ. ԲՈՒՈՒՐՈՒ։

Sásso, a, *a.* de pierre. 2. semblable à une pierre. քարեվէն. 2. Նման քարի. ԲԱՒՈՒՆ. 2. ԲԱՒ ՈՒԲՈՒՆ ՊԵՒՈՒԵՐ։

Sassificare, *va.* changer en pierre. ի քար փոխել. քարացուցանել. ԲԱՒ ԼԵՒԼԵՒՐԵՒ. ԲԱՒ ԼԻՒ ԼՒՆԵՒ։

Sassifràga, *sf.* perce-pierre, f. քարբեկ. խոտ ինչ. ԲԱՒ ՔԱՒՈՒ. ՈՈՒ ՐԵՒԲԵՒՆ։

Sásso, *sm.* pierre, f. caillou, m. 2. pierre, roche, f. 3. tombeau, m. քար. բանպար. վէմ. գեր. 2. վէմ. արձան. սալաքար. 3. սալան. գերեզման. չիրիմ. ՈՒՐԱՒՈՒ, ՊՈՒՆՔ ԲԱՒ. 2. ՈՒՐԱՒՈՒ, ԼՒՐ ԲԱՒ. 3. ԲԱՒ ՔՈՒՐ։

Sassóso, a, *a.* pierreux, raboteux, se. rude. 2. semblable à une pierre. քարուտ. սալաձեւոտ. գժտարին. 2. Նման քարի. ԲԱՒՈՒՆ. 2. ԲԱՒ ԼԻՒՆ։

Sátan, (*sm.* satan, m. 2. un démon, un

Satanásso,) monstre, m. սատանայ. սատանի. 2. գէշ. այր ժանտաձեւ. ՉԼՒՆԻՆ. 2. ՉԼՒՆԻՆ. ՊԱՒԼՈՒ ՈՒՆԻՆ։

Satánico, a, *a.* diabolique. սատանայական. դիւական. ՉԼՒՆԻՆ։

Satéllite, *sm.* satellite, m. 3. sbire, m. անձնապահ. ԹԻՒՆԱՊԱՀ. ՓԱՐՀԻԱՊԱՀ. 2. արքունական (դնասի սատեպաց). 3. Հոգիապահ դահճի. կատնասպահ. ՆՈՒՈՒՐԵՒ. ՊԱՒԼ ՈՒՆԻՆ. 2. ՐԻՒՆ. 3. ՈՒՒԲ (ՀՈՒՈՒ). ԼՒՆԼՒ. ՓԼՒՐ։

Satellízio, *sm.* troupe de satellites, f. 2. fonction des satellites, f. գունդ անձնապահ. 2. պաշտօն. սպասաւորութիւն անձնապահ. ՈՒՒԲՒՐ. ՊՈՒՆ ՈՒՐԱՒՈՒՆ. 2. ՈՒՈՒՈՒՐ. ՊՈՒՆ ՊՈՒՆ։

Sátira, *sf.* satire, f. դիր նախատանց. նախատիր. սատիրական. կանեայի գիմանդ. ՀՒՆ գնահերիւն. * երգեհոպատանհերիւն. ՀԱՒԼ. ՀԱՒԼԵՒՆԻՆ։

Satiráccia, *sf.* menipée, f. անշնարհն նախատիր. ՀԱՒԼԵՒՆԻՆ։

Satiráccio, *sm.* vilain satyre, m. այծամարդ անհնդիկ. ՈՒՒԼ ՀՈՒՈՒՈՒ. ՆՈՒՈՒՈՒ։

Satireggiáre, *va.* faire des satires. յերգ սրկեալ ՀՒՆԱՒԼ. ՀԱՒԼ. յօրինել նախատանս. ՀՒՆԱՒՆԵՒԵՒՆ. աստիրական. կանեայի

մրմնջոց առեղծվածել. *Երգիծաբանել. հեգել
իմիք. Խոշոր.

Satirescaménte,) av. satiriquement. սատիրա-
Satiricaménte,) կան երգովք. Վհատելով·
Վհատությամբ. հեգել խոսելոց. Ծաղր խոս-
րեր.

Satírico, sm. poëte satirique, m. սատիրա-
կան գրաված. Եպիգրական բանից յարգարել.
*Երգիծական. հեգել խոսիլ նոր.

— a, a. satirique. սատիրական. կակնելի·
Եպիգրական. Վհատությեան. հեգելի. ախիր·
ազնաոյ.

Satírio,) sm. satyrion, m. սատիրիոն. տատնի
Satiríone,) ին, ոնկ ֆեստ.

Satirizzáre, v. Satireggiare.

Sátiro, sm. satyre, m. 2. fig. un sauvage,
m. 3. poëte satirique. սիմամարդ. 2. մարդ
վայրենի, չհնական. 3. սատիրական գրաված.
*Երգիծաբան. տիլն գրգռաոյ. 2. Եիեղոնի
Խոշոռ ոսոյ. 3. հեգելնելիոր Եոլան, հեգել
խոսիլ նոր.

Satirógrafo, sm. qui fait des satires, m.
գրոպիր սատիրական, կակնելի երգոց. հեգ·
Վհելի Եոլան.

Satisdazióne, sf. caution, f. Երաշխաոր-
թիւն. Երաշխաորն տալ. տեղիլ Վհելի·
տեղիլ.

Satisfáre, Satisfazióne, ecc. v. Soddisfa-
re, ecc.

Satívo, a, a. qu'on cultive. 2. propre à
être ensemencé. բնանի. մշակելի. սեր-
մանելի. 2. (անդասական) սերմանելի. վար-
րի· տեղիլ, Եոլելոյ, Վհոնի Ելե Ինոր օլո-
նոոր (ֆերոն). 2. տիլելնելոյ, Եոլելնելոյ
(Բորլա).

Satólla, sf. autant de nourriture qu'il faut
pour se rassasier. կերակուր ցյաչ· տեյո-
ցած Եաոոյ Նոցնոնոյ.

Satollaménto, sm.) rassasiement, m. 2. sa-
Satollánza, sf.) tiété, f. յագուրդ· 2.
յագրանելոյն. զմայլելոյն. կշտանդաոա-
թիւն. յագեցուցելոյն. տեյո· Եոցնոնոյ. 2.
տեյո· տրեցնոյ ոլնոյ.

Satollâre, va. rassasier. 2. assouvir. 3. fu-
mer, engraisser le terrain. յագեցուցանել.
2. յագել· գոՀ լինել· կատարել. 3. ապր
արկանել· պարարտացուցանել· տեյոորնոյ.
2. տեյոոյ· տրեցնոյ ոլնոյ· Վերոնցնոյ Եիր Ինոր.
3. Եիոպրեկնելոյ· կկոպրեկ Եիոյ.

Satollézza,) sf. satiété, f. յագուրդ· յագե-
Satollità,) ցուցելնելոյ· տեյոոյ· Եոցնոնոյ.

Satóllo,) a, a. rassasié, e. յագ· կշտա-
Satóro,) նցնոյ. զմայլնալ· յագնալ· յա-
գրացնալ· տեյոոալ· տրեցնոյ ոլնալ.

Satrapía, sf. satrapie, f. Նախարարութիւն.
Վեյնեիոն· Վոլնելիե.

Sátrapo, sm. satrape, m. Նախարար· շահապ·
սատրապ· Վոլե.

Fare il —, faire l'homme d'importance.
Ճարտարել· Նոնանալ· պերճանալ· պիե
կնելիե Եաոոլոնե· պնոյնելիե· կեոՀնեպեՀե.

Saturáre, va. (t. di chimica) saturer. յա-
գեցուցանել· տեյոորնոյ.

Saturità, sf. satiété, f. յագեցութիւն. յա-
գուրդ· տեյո· Եոցնոնոյ.

Saturnino, a, a. sombre, mélancolique. սեւա-
ոգամ· ցոալգամ· մարգատեաց· Եիոե տեվ·
Ոոոլը· Վերոնլը· Բիննիլ· տատնՀելի.

Saturnità, sf. mélancolie, f. սեւոռութիւն.
սգամոռութիւն· մարգատեցութիւն· Եիոե
տեվոռ· Վերոնլ· Բիննիլելիե.

Satúrno, sm. Saturne, m. կամոռս· գրաված
գնայուն ինչ տատոյ· *Երեւակ· գռոՀոլ.

Sáuro, sm. alezan, m. գորշ Եաոոատոյ (Ալ)·
Եոոպլոլ (ոե).

Savére, v. Sapere.

Saviaménte, av. sagement. իմաստութեամբ·
ալնոՀոնե.

Savieggiáre, va. instruire, enseigner. սե-
գեալ տանել. ուսուցանել. Եոյնելիե· տեյո
Վերոնե.

Saviézza, sf. sagesse, prudence, f. իմաս-
տութիւն. գգոնութիւն· տեբելլելնելի· Ֆիեն.

Sávio, a, a. sage, prudent, e. 2. expéri-
menté, e. habile. իմաստուն. Հանճարեղ·
խորհրդական. խորագէտ. 2. տեղեակ· Վհնատ·
խելամուտ. Ճարտար. փորձ· — լնե· Ֆիեռ·
տեվնե. տեբելլե. 2. տատնոռ· տեսնոնե.

Far — alcuno di checchessia, instruire,
informer. տեղեակ, խելամուտ առնել· ու-
սուցանել. Եոյնելիե· Վոտնոռ Եիոե·

Savia donna, sage-femme. Ծնության· մանկա-
բարձ· Եոպ·

— sm. un savant, un lettré. այր մտած-
Նոպէտ, գրագէտ, իմաստուն. տեբելլե. օեռո-
ռնել ոեվոռնե·

— di ragione, jurisconsulte, avocat. օ-
րէնսգէտ· խոսելի· Եովլե ելոր· Ֆոեկն· Վե-
տելնոռ· տոՀոլ.

Saviône, sm. grand savant, m. իմաստուն
մեծ, երեւելի· ղպրնելիե տեբելլե· ոլվե·

Savonéa, sf. lok, m. աւշարակ լսվելի· լսե-
պելի բժշկական օպասկար Եզոյց. Տպափ·
լոռոֆոն· պիր Նով Եոօֆոռնոռ Ելշնե.

Savoráre, va. goûter. Ճաշակել. գնաՀ ա-
Նալ· Խոյնոե.

Savóre, sm. saveur, f. 2. sauce, f. 3. chas-
sie, f. Ճաշակ· ՀաՀ· 2. Համեմատք· Հան-
գիրմանք· *սպիգամաՀ· 3. բրժ· Խոյ· Վնեյն·
2. Խերոպնե· պոՀոր· ոալնո· Խերոռնոր· 3.
Ինալ· լտեռնալ.

Savorévole,) a, a. savoureux, se. Համաոր·
Savoróso,) ցապրոլՀամ· անուշահամ· Վե-
նՀե· Վեպնելիե·

Savórra, sf. lest, m. խոՀ Նաւու· Ինի պոերոռ·

Savorráre, va. lester. գնել խոՀ ի Նաւի·
Ինպնե ոեՀո ոզնոռոյ·

Saziabile, a. rassasiable. զոր մարի է յա-
գեցուցանել· տեյոոյ· ոզնոռոյ պնոյնե·

Saziabilità, sf. satiété, f. յագեցութիւն·
յագուրդ· տեյո· Եոցնոնոյ·

Saziabilmente, av. en abondance. ցյաչ· ա-
ռատութեամբ· տեյոոՀնոռոյ· ոզլ գոլ·

Saziaménto, sm. rassasiement, m. 2. satiété,
f. dégoût, ennui, m. յագուրդ· զմայլու-
թիւն. Հրապարակութիւն· յագեցութիւն·
յագրացնելիոն· տեյո· 2. տրեցնոյ ոլնոյ· տեյո·
Նզնոռոյ·

Saziáre, va. rassasier. յագեցուցանել· Վնալ·
տեյոորնոյ·

Sazietà, sf. satiété, f. յագեցութիւն· յա-
գուրդ· Եոցնոնոյ·

Saziévole, *a. rassasiant, e. 2. importun, e.* յագեցուցիչ. 2 ծանրանձիցուցիչ. ապտակի. Ձանձիր. պղտրտանա. 2. ըսանձ վերին.

Sazievolézza, *sf. rassasiement,* m. 2. dégoût, ennui, m. յագեցիր յագեցութիւն. 2. Ձանձրութիւն. յաղթութիւն. պղտրտութիւն. 2. ըսանձ. դեղձր. պղտիճութիւն.

Sázio, a, *a. rassasié, e. 2. ennuyé, dégoûté, e.* յագ. յագեալ. լցեալ. կշտացեալ. գմայլեալ. 2. Ձանձրացեալ. յաղթատեալ. պղտրտ. Խղճ. 2. ըսանձեալ.

Sbaccaneggiare, *va. faire du bruit.* ամբոխ, ազմուկ յարուցանել. դղրդել. լսելիս; ընթունիս ընգերանալ.

Sbaccellare, *vn. écosser.* Հանել ի պատենից կեղեւից (զոլորձն). Խնձել ի պտղատենաց ընդերձից (ընդսոյզ) իւ ինչ.

Sbacchiare, *va. gauler. 2. frapper.* Ճոթամբել. Տարկանել գաւազանաւ գնառ. 2. Տարկանել. պեղնեռ իւր ապտակ տնչիւն. 2. ապտակ.

Sbacco, (a —) *av. en grande abondance.* առատապէս. առ. ի առատութիւն.

Sbadacchiare, *vn. bâiller indécemment.* յօրանջել անշնդեգս. Խոշընձիրս. ընդնջել.

Sbadataggine, *sf. inattention,* f. չմտադրութիւն. անփոյթութիւն. ձեռք ձօռնաս. պեղ ձոռնաբարձրեալ.

Sbadatamente, *av. inconsidérément.* առանց խորհրդոյ. խառն ի խառն. ձեռք ձօռնաբար. պեղձոռն կիսնչեալ.

Sbadatello, a, *a. un peu distrait, e.* առկաւիկի մի չմտադիր. փոքր ինչ զրաղեալ. պէս ապեղ ձոռնընթեր. պեղձոռն կիսնչեալ.

Sbadato, a, *a. inapplitué, e.* չմտադիր. լուքակաս. անուշիմ. զբաղեալ մտաւոր. ձեռք ձօռնաս. Ճանճնկեալ. ապէս պղտրտ պեղ.

Sbadigliacciare, *vn. ne faire que bâiller.* Ճամակ յօրանջիլ. պէս պեղպէս ընդնջել.

Sbadigliamento, *sm. bâillement,* m. յօրանջումն. Խրեհմիսաւոր. ընդնջ.

Sbadigliare, *vn. bâiller.* յօրանջիլ. քաշքաշել. Խրեհմիսալ. ընդնջել.

Sbadiglio, *sm. bâillement,* m. յօրանջումն. ընդնջ.

Sbagliamento, *sm. erreur, méprise,* f. մոլորումիւն. սխալանք. վրիպանք. Խոպեր. ընդնջոր. պոռ.

Sbagliare, *vn. se méprendre, se tromper.* սխալել. վրիպել. մոլորել. Խոպերիլ.

Sbaglio, *sm. erreur, bévue,* f. սխալանք. վրիպանք. մոլորութիւն. յանդգնութիւն. լուրն Խոպեր.

Sbaire, *vn. pâlir.* դեղձնել. գունատել. պեղպէ սինանք.

Sbaldanzire, *vn. se décourager.* գխաղել. պղտպեղիկել. ձեռաբեղնպէլընդնջել. Խերպէլ ձեռընդնջ.

Sbaldeggiare, *vn. s'enhardir, s'enorgueillir.* յանդգնել. ժպրձել. խրթխրատ. ձնհամանալ. խիզախել. ձոռոտանի. Խորձոնընդնջ. պեռ. Խոպընդնջ.

Sbaldóre, *sm. hardiesse,* f. յանդգնութիւն. ժպրձութիւն. խրթխրատ. ձոռոտանի. Խոպընդնջ. ձեռպղիչ.

Sbalestraménto, *sm. destruction,* f. ապիքատ. կործանումն. կոտորած. Խեպէ. ձեռդնջ.

Sbalestrare, *va. manquer le but, frapper hors du but. 2. jeter, lancer. 3. lâcher, dire des ordures. 4. s'écarter du sujet, déraisonner.* վրիպել ի նպատակէն. 2. Ձգել. արձակել. ընկենուլ. 3. պիղծ բան խօսել. 4. խոտորիլ ի կարգ բանիցն. Խնչեան ապրանաւ. 2. պիսի. 3. Խոպընդնջ. պեռընդնջ. 4. ապեղնպէս Խոպընդնջ.

Sbalestramente, *av. étourdiment.* անմտաբար. անխորհրդաբար. առանց խորհրդոյ. պեռընդնջոր.

Sbalestrato, a, *a. étourdi, e.* անմիտ. անկարգ. անխորհրդաբար. յանդգնաբար. պեռընդնջ. պեռպեռ ձոռոտանի. Խոպընդնջ.

— dalla fortuna, *harcelé par la fortune.* կրեալ բազում անգր. ընկնանալ ի պեռպեռ առչաս. ձոռոտ ընդնջ. պեռպեռիկեռ. պեռընդնջ ընդնջ ձեռընդնջ ինչնչ.

Occhi sbalestrati, *des yeux égarés.* աչք չղջղջեալք. այր անգր յանձնալք. զարհուրեալք. պեռընդնջ Խոպեռ պեռպեռ. ընդնջընդնջ Խոպընդնջ.

Sballare, *va. déballer. 2. hâbler, craquer.* լուծանել. բանալ. ի բանել զբեռնաձս. 2. Անձոպանել. ձագիպրիկ. Խոպեռ ընդնջել. պեռպեռ. պեռընդնջ. 2. Խոպեռ Խոպընդնջ. պեռընդնջ ընդնջ Խոպընդնջ. պեռընդնջ Խոպեռ.

Sbalordimento, *sm. tourderie,* f. ապշութիւն. անգգայութիւն. ընդնջընդնջ. պեռընդնջ.

Sbalordire, *va. abasourdir. 2. étourdir, assommer.* ապշեցուցանել. ընդարմացուցանել. անշարժ առնել. զարհուրեցուցանել. ընդնջընդնջ. պեռընդնջընդնջ. ձեռընդնջ.

— *vn. être troublé, s'étourdir.* ապշել. անգգանալ. ընդարմանալ. չրանալ. զարհուրեալ լինել. յմխալել. խանգել. ընդնջ. պեռընդնջընդնջ. ընդնջընդնջ Խոպեռ ձոռընդնջ.

Sbalzare, *va. lancer, jeter, renverser.* արձակել. Ձգել. ընկենուլ. արմանել. կործանել. ապեռ. ձեռընդնջ.

— *vn. s'élancer.* յարձակել. վազել. ասացնալ. պիղծ. ընդնջ. ընդնջընդնջ. Խեռընդնջ.

Sbálzo, *sm. saut, bond,* m. ասացնիւն. վազք. ընդնջ. պիղծ.

Sbandaménto, *sm. débandement,* m. վասնեան. քակիլն. գրաւեան. պղտընդնջ. ընդնջ Խոպեռ.

Sbandare, *va. licencier, disperser. 2. quitter.* վասնել. պղտընդնջ. ընդնջ. Խեռընդնջ Խոպեռ.

Sbandársi, *vp. se disperser.* ցրուիլ. արձակիլ. պղտընդնջ.

Sbandeggiamento, *sm. bannissement,* m. աքսորք. վասրանութիւն. ապեռընդնջ.

Sbandeggiare, *va. exiler.* աքսորել. քան ապարոյ Հանել. ապեռ. Խեռեն Խոպեռ.

Sbandigióne, *sf.* ի *exil,* m. աքսորք. ապաս.

Sbandimento, *sm.* ի *quadrille.* ապեռընդնջ.

Sbandire, *va. exiler. 2. chasser, éloigner. 3. rappeler d'exil.* աքսորել. ապասիք առնել. 2. Ձեռնել. Հեռացուցանել. 3. Կոչել ի զարձուցանել զաքսորեալս. ապեռընդնջ. 2. ընդնջ. Խընդնջընդնջ. 3. ապեռընդնջ Խոպեռ ընդնջընդնջ.

Sbandíta, *sf.* lieu où la chasse est libre, m. տեղի որտ. վայր ուր Համարձակ է որսալ. ազատ Եր.

Sbandito, a, *a.* exilé, e. աքսորված. աքսորի. ապրիլ. աքսորական Եր.

Sbaragliamento, *sm.* dispersion, f. ցրուումն, խորտակումն, փախուստ զօրաց. ապիր ռազմ. ցրուիլ Եր.

Sbaragliáre, *va.* mettre en déroute, défaire. զեր եւ. ցան, զօրքսփանին առնել. ի փախուստ դարձուցանել. ի պարտութիւն մատնել. ապիր ռազմ. ցրուիլ Եր.

Sbaraglino, *sm.* trictrac, m. տապտղունդք. խաղ տապտղանց. Նարտ. 2. տապտղ. տապտղ. ցրուիլ. ցրուիլ. 2. ցրուիլ (ներոյ).

Sbaráglio, *sm.* déroute, f. փախուստ. խորտակումն, պարտութիւն զօրաց. ցրուիլ. ցրուիլ Եր.

Mettere a —, *mettre en danger.* դնել. արկանել ի վտանգ. ներկայել ի վտանգ.

Mandare a —, *perdre, ruiner.* կործանել. ի կորուստ յուգարկել. ոչնչել. ջնջել ընդ.

Sbaratta, *sf.* désordre, m. դէրուն, խմորեմութիւն. խառնակութիւն. ի ցրուիլ. ցրուիլ Եր.

Sbarattáre, *va.* disperser. ցանել. ցրուել. վազուազ ածել. ի փախուստ դարձուցանել. ցրուիլ. ցրուիլ Եր.

Sbarazzáre, *va.* débarrasser. դիրել. բառնալ զանազանել. ջնջել. ջնջել Եր.

Sbarbagliáre, *vn.* faire le diable à quatre, entrer en fureur. գայլանալ. մոլիլ. կատաղել. ի զազրութիւն. ի ցրուիլ ելոյ Եր.

Sbarbáre, *va.* déraciner. 2. arracher. 3. consterner, abattre. արմատաթ հանել. 2. հանել. կորդել. 3. պրպտել. ածել. կործանել. ոչնչանալ. ջնջել. ջնջել. 2. ջնջել. ջնջել. 3. ներել. ներել. ջնջել Եր.

Sbarbatéllo, *sm.* blanc-bec, m. անմորուս. ոչ-ջնջել.

Sbarbáto, a, *a.* déraciné, e. 2. détaché, arraché, e. 3. sans barbe, blanc-bec. արմատաթ հանել. 2. հանել. կորդել. 3. անմորուս. ոչնչանալ. ջնջել. 2. ջնջել. ջնջել. ջնջել. 3. ներել. ներել. ջնջել Եր.

Sbarbazzáre, *va.* réprimander. կշտամբել. յանդիմանել. պնդել. ջնջել Վրդ.

Sbarbazzáta, *sf.* correction, f. կշտամբանք. յանդիմանութիւն. սաստ. ջնջել. պնդել. ջնջել.

Sbarbazzáto, a, *a.* réprimandé, e. կշտամբեալ. յանդիմանեալ. ոչնչ. ջնջել. ջնջել. — *av.* très-librement. դառագոյնիւ. անդրեալ. ջնջել. ջնջել. ոչնչանալ. ջնջել. ջնջել.

Sbaricamento, *sm.* déracinement, m. հանում. արմատաթ հանել. ոչնչանալ. ջնջել. ջնջել.

Sbaricáre, *va.* déraciner. 2. détruire. հանել. գայթակղել. 2. կործանել. քանդել. ի հիմանց բրել. ոչնչանալ. ջնջել. 2. ներել. ներել. ջնջել Եր.

Sbarcáre, *va.* en. débarquer. հանել. թափել. ի նաւէ. ելանել. ի ցամաք. ոչնչանալ (ջնջել). ջնջել. ջնջել Եր.

Sbarcatóio, *sm.* débarcadour, m. տեղի թափելոյ զնաւ. ջնջել. ջնջել (ջնջել). ջնջել. ջնջել Եր.

Sbárco, *sm.* débarquement, m. թափել. հանել. ելանել. ի ցամաք. ջնջել. ջնջել. ջնջել Եր.

Sbardellare, *va.* dresser des poulains. 2. visiter, fouiller. հետանել. ի սմանդր հանանալ. զգուել. կրթել. զմարտիս. 2. որսել. ջնջել. ջնջել. ջնջել. ջնջել. ջնջել. ջնջել. ջնջել. 2. ջնջել. ջնջել. — dalle risa, rire à gorge déployée. թափանալ. լուծանել ի ծաղուն. քրքիջ. ջնջել. ջնջել. ջնջել. ջնջել. ջնջել. ջնջել. ջնջել. ջնջել. ջնջել.

Sbardellatamente, *av.* démesurément. անչափ. անհաւասար. ջնջել. ջնջել. ջնջել. ջնջել.

Sbardellato, a, *a.* dressé, e. 2. démesuré, exorbitant, e. հետանել. ի մարդկս հանանալ. 2. անչափ. անհաւասար. ջնջել. ջնջել. ջնջել. ջնջել. ջնջել. 2. ջնջել. ջնջել. ջնջել.

Sbarra, *sf.* barriere, f. 3. boulon, m. 4. hèche, f. 5. barre, f. կրծիկ. խոյ. մեծաղոյ. անջրպետ. ձող. 2. արգել. ասան. 3. գամ բերանաց. 4. կրծիկ. խոյ զնաւից. փայտ նաւու զկողմանէ կառաց. զի մի բերան արգել շրջելոյ անասնի վրիպի. 5. անկիւնասմանն ծայրոյ. ներոյ. ջնջել. ջնջել. 2. կրծ. ջնջել. 3. ջնջել. 4. կրծ. ջնջել. ջնջել. ջնջել. ջնջել. ջնջել. 5. ջնջել. ջնջել. ջնջել. ջնջել. ջնջել. ջնջել. ջնջել. ջնջել. ջնջել

2. լսիկել. նեղել. տառապեցնացնել. 3. նեռապեցնացնել, Հանել բառնալ (ի գնոյ, յաղեաձի ոյ). 4. քակել, խախտել, մերժել զգաստ ութաք. 5. հեռացուցանել. զերծանել, խորշել. ինչեմ. տաբճան. տալ-ճան. գյտնիմ. 2. խոչընդոտել. խոչընդոտել. եղեալել վէրջեմ. 3. դադարեցնել եղեալել. 4. բերան խնձոր կերակրել. 5. պերճորանի կինեմ. տաճկացնեմ.

— vn. s'agiter, se tourmenter. յուզել. յոյժ. նեղել. լսիկել. տառապել. եղբեալ. յոյժ. եղբեալել. լալ. տառապանք. տաբճան. լալագանչանք.

Sbattezzare, va. faire renoncer au baptême. Հրաժարեցնացնել, ի մկրտաթենել, ի հաւատոյ. ընդաղաստել տւրանալ. վերինել. պիտիկ եհանոր կրկնեմ.

Sbattezzarsi, vp. renoncer au baptême. 2. changer de nom. Հրաժարել ի մկրտաթենել. տւրանալ ի հաւատոյ. 2. փոխանել գանուն. վերինելել. պիտիկ եհանոր կրկնեմ. 2. եհանի պեհանելել.

Sbattimènto, sm. secousse, agitation, f. 2. projection des ombres, f. եղբեալ. յոյժ. յաղեաձի. 2. տառեր (լուսատրեալ մարմնոց). տաբճան. Բեեղեղեմ. 2. լեալ. եղբեալ.

Sbattito, sm. trouble, m. agitation, f. 2. secousse, f. 3. rabais, m. վիլար. լսիկել. եհանոր. 2. եղբեալ. յոյժ. յաղեաձի. 3. փար ի լաւել. Հաւատացմեն. եհանոր. 3. պերճ. 4. նեռապեցնացնել. եղբեալ. 5. տաբճան. 6. պերճանոր եհանի. տալ-ճան.

Sbattùto, a. a. agité, e. 2. abattu, découragé, épouvanté, e. 3. languissant, e. 4. rabattu, e. յաղեալ. եղբեալ. յաղեալ. 2. վհանեալ. տրտաղել զաղհաղեալ. 3. լսիկալ. պարտաեալ. եհանալ. 4. նուաղեալ, փար ի լաւել. Հաւատացմեն (պարտիր). տաբճան. — տւր խոն տւրան. 2. եհանոր եհանոր. եղբեալ. 3. պերճանի եհանի. 4. պերճան. 5. տաբճան. 6. պերճանոր եհանի. 7. եհանոր. 8. պերճանոր եհանի. 9. պերճանոր եհանի. 10. պերճանոր եհանի. 11. պերճանոր եհանի. 12. պերճանոր եհանի. 13. պերճանոր եհանի. 14. պերճանոր եհանի. 15. պերճանոր եհանի. 16. պերճանոր եհանի. 17. պերճանոր եհանի. 18. պերճանոր եհանի. 19. պերճանոր եհանի. 20. պերճանոր եհանի. 21. պերճանոր եհանի. 22. պերճանոր եհանի. 23. պերճանոր եհանի. 24. պերճանոր եհանի. 25. պերճանոր եհանի. 26. պերճանոր եհանի. 27. պերճանոր եհանի. 28. պերճանոր եհանի. 29. պերճանոր եհանի. 30. պերճանոր եհանի. 31. պերճանոր եհանի. 32. պերճանոր եհանի. 33. պերճանոր եհանի. 34. պերճանոր եհանի. 35. պերճանոր եհանի. 36. պերճանոր եհանի. 37. պերճանոր եհանի. 38. պերճանոր եհանի. 39. պերճանոր եհանի. 40. պերճանոր եհանի. 41. պերճանոր եհանի. 42. պերճանոր եհանի. 43. պերճանոր եհանի. 44. պերճանոր եհանի. 45. պերճանոր եհանի. 46. պերճանոր եհանի. 47. պերճանոր եհանի. 48. պերճանոր եհանի. 49. պերճանոր եհանի. 50. պերճանոր եհանի. 51. պերճանոր եհանի. 52. պերճանոր եհանի. 53. պերճանոր եհանի. 54. պերճանոր եհանի. 55. պերճանոր եհանի. 56. պերճանոր եհանի. 57. պերճանոր եհանի. 58. պերճանոր եհանի. 59. պերճանոր եհանի. 60. պերճանոր եհանի. 61. պերճանոր եհանի. 62. պերճանոր եհանի. 63. պերճանոր եհանի. 64. պերճանոր եհանի. 65. պերճանոր եհանի. 66. պերճանոր եհանի. 67. պերճանոր եհանի. 68. պերճանոր եհանի. 69. պերճանոր եհանի. 70. պերճանոր եհանի. 71. պերճանոր եհանի. 72. պերճանոր եհանի. 73. պերճանոր եհանի. 74. պերճանոր եհանի. 75. պերճանոր եհանի. 76. պերճանոր եհանի. 77. պերճանոր եհանի. 78. պերճանոր եհանի. 79. պերճանոր եհանի. 80. պերճանոր եհանի. 81. պերճանոր եհանի. 82. պերճանոր եհանի. 83. պերճանոր եհանի. 84. պերճանոր եհանի. 85. պերճանոր եհանի. 86. պերճանոր եհանի. 87. պերճանոր եհանի. 88. պերճանոր եհանի. 89. պերճանոր եհանի. 90. պերճանոր եհանի. 91. պերճանոր եհանի. 92. պերճանոր եհանի. 93. պերճանոր եհանի. 94. պերճանոր եհանի. 95. պերճանոր եհանի. 96. պերճանոր եհանի. 97. պերճանոր եհանի. 98. պերճանոր եհանի. 99. պերճանոր եհանի. 100. պերճանոր եհանի.

Sbaulare, va. défaire la malle. Թափել. Հանել. յարկեզ. ոռնոզեմոն ընդհանոր.

Sbavagliare, va. démasquer. Հանել զդիմակն. բառնալ զպատռուակ երեսաց. տւրոլիը եհանեմ. ընդհանոր եղբեալ.

Sbavamènto, sm. action de baver. Տարտնել, Տուռնել լորձանոց. ինարբոհ. տալ-ճան տեքնիաս.

Sbavare, vn. baver. Տարտնացանել. զլորձանոց. ինարբոհ. տալ-ճան տեքնիաս.

Sbavatùra, sf. bave, f. 2. barochure, f. 3. bourrette dont on fait le fleuret et la filoselle, f. լորձանոր. 2. տեղլորգ, անդարձ մնացեալ. Հաւանդ իրաց. 3. տրաստիճ ինելը պատճիկ շերտաց. ասր չերտաց. ինարբոհ. տալ-ճան. 2. տեղտիճ ընկնելը ինեանոր տիւորը ելեզնել եղուլուցն. 3. եղեալ ելեզնել եղեալ տեսրը ընդհանոր տալ-ճան ինեանոր ինեանոր.

Sbavigliamènto, sm. bâillement, m. յօրանջումն. եհանիլ.

Sbeffare, va. railler, bafouer. Տալր

Sbeffeggiare, յառնել. պղտանել. կատակել. ինալեր. ինալեր եհանի.

Sbeffeggiatóre, sm. railleur, m. պղտանող. ինալեր եհանի.

Sbellicàrsi, vp. se délier (le nombril). Թզել. լուծանել (պորտի). (Ինոտնի) ինոտնալեր, տնալեր.

— dalle risa, crever de rire. լուծանել, Թ պղտալ ի Տագանչ. ինալեր եհանի ընդհանոր. եղբեալ ինալեր.

Sbendàre, va. débander. Հանել զապաթաշեր, զվարսակաթն ի գլխոյ. գալ ապաթաշեր. ինալեր եհանի.

Sberciàre, vn. manquer le but. վրիպել, պ ապաւել ի Տպատակէ. ինալեր եհանի. ինալեր տալ-ճան.

Sberlieffare, va. balafrer. 2. se moquer. Հարկանել, խոցել, հիվիրել զդէմս. 2. Տալր առնել. առնս առնել. պղտանել. ինալեր եհանի. ինալեր եհանի. 2. ինալեր. ինալեր. ինալեր.

Sberleffo, sm. balafre, f. 2. grimace qu'on Sberlèffo, fait pour se moquer de qn. Տրատաճ. եղեալ զդէմս երեսաց. 2. Տանի պեղեալ զդէմս զոր պղտանեմն. ինալեր եհանի. ինալեր եհանի. 2. ինալեր.

Sberlingacciàre, vn. faire carnaval. տրաիլել. գնալ ի բազկեղեգնանի. անցուցանել զատաղոյ բազկեղեգնանեաւն. եհ ինալեր եհանի. եհ ինալեր եհանի. ինալեր.

Sberrettare, va. saluer en ôtant le chapeau. Հանել զիպոյ. ապչոյն տալ. գալ տաճկի. ինալեր ինալեր.

Sberrettàta, sf. salut, coup de chapeau, m. ապչոյն. Հանելն զիպոյն. գալ տաճկի. ինալեր.

Sbertare, va. railler. պղտանել. խաղալ. ինալեր. ինալեր եհանի.

Sbevazzamènto, sm. ivrognerie, f. արբեցութիւն. արբեցութիւն. ինալեր եհանի.

Sbevazzare, vn. gobeloter. յարբեցանիլ. Տատանել. գինեպէս լինել. գալ գինէն ինալեր. ինալեր. ինալեր եհանի.

Sbevere, va. boire avec excès. գնալել առանց չափոյ. խմել զգուշանալ. անալ. միջնել. գկոգորդն. ինալեր ինալեր.

Sbiadàto, a, a. bleu clair. 2. qui n'a pas eu d'avoine. պղտնա կապատակ. լուրջ. 2. գր օր գոյ խոյ. վարսակ. անդրպարան. ինալեր հավէ. ինալ հավէ. 2. ինալեր ինալ.

Sbiadito, a, a. pâle. տժգոյն. գնդնալ. գունատ. գնդնալ ինալ. ինալ.

Sbiancàre, vn. blanchir. լուանալ. Տարկանել, ի ապիսակ. ապիսականալ. գնալ ինալ. տալ-ճան. գնալ ինալ. ինալ.

Sbiavàto, a, a. bleu clair. պղտնա կապատակ. լուրջ. ինալեր հավէ. ինալ հավէ.

Sbiecamènto, av. de travers. խոտորակի. եչէ.

Sbiecàre, vn. biaiser. 2. regarder de biais. 3. tournoyer. երթալ խոտորակի. Թիւրել. լինել առ ի չեզ. 2. Թիւրել աչաց. Տալել խոտորակի. 3. դիտել առ ի չեզ զՏարգ Տատապրանքիցն. եչէ ալեր. ալեր ինալեր. 2. եչէ. ալեր գնդնալ. 3. գնդ նեռնալ ինալեր ինալեր ինալեր ինալեր.

Sbieco, a, a. tortu, e. ծռեալ. խոտորակի. Տատ. եչէ.

A —, de biais, de travers. Խոտոր(ակի)· կողմակի· ա. ի շեղ· եղէ· ածէալ·

Sbietoláre, vn. larmoyer. Խանդաղատանել· լալ· ածմամբ· ածլամբ·

Sbiettáre, va. ôter une cheville. Հանել զբիթին, զբեւեռն· Լինին ելեւէմբեր·

— vn. trousser son sac et ses quilles. Եբիւալ զաղապարի· ժամբել· ապա· ապառնալ· խոյս տալ· Լիւլինին ելամբեր· ածէլինէի·

Sbigottimento, sm. frayeur, f. ահ· երկիւղ· զարհուրանք· ծիրթս·

Sbigottíre, va. effrayer, ահ արկանել· զարհուրեցուցանել· պայտացանել· ապլեցուցանել· ծիրթս·նել· եղծել·նէլ·

— vn. s'effrayer, երկնչել· չուռնալ· ապլել· զանգիանալ· ծիրթս·նել· Խոռեալ ելամբեր·

Sbigottitaménte, av. en tremblant. ահիւ· դողդոջանք· ծիրթս·ած· Լինիրելեբեր·

Sbilanciamento, sm. action d'ôter, de faire perdre l'équilibre. բառնալն զհաւասարակշիռն կշեռ· ածելին· ապառելն զհիմ·

Sbilanciáre, va. ôter, faire perdre l'équilibre. բառնալ զհաւասարակշռեալն կշեռ· ածելինէի զհիմ·

Sbilancio, v. Sbilanciamento.

Sbilénco, a, a. bancroche. Խիւրամն· Խիւր բարձիթիւր· Խոյն ոտնաթիւր· Խոռին·

Sbirbáto, a, a. dupé, e. խաբեալ· Ծադր կացեալ· Ծադր եւ ծանակ· ածամբել· Խոռեալ ելամբ·

Sbirbonáre, vn. gueuser. Թափառել· ի մայր չորել· ոգի ելածէ· Խնդրելելինին ածելինէի·

Sbiriáre, va. lorgner. ամխռիլ զաչսն առ ի յայլ նշմարելոյ· կողմնանայն Հայել· Կնոջ ածեալելի նոխտ կնոջ ճաշակելոյ Ռոքելածէ պահել·

Sbirracchiuólo, v. Sbirro.

Sbirráglia, sf. troupe de sbires, f. ազեզնաւ·

Sbirreria, sf. ruse, artifice, f. կայմաստրակապք· ասուքեր· Խաւքեալ·ք· Ելամբ ածելինէի·

Sbirro, sm. archer, sbire, m. ազեզնաւոր· կայմաստրակապ· Ռոքիթակ· զաւնի· ասուք· Խաւքեալ· Ելամբ·

Sbisacciáre, va. tirer de la besace. Հանել ի մանազէ· Ելոյնինին ելեւէմբեր·

Sbittáre, va. débiter le câble. Թուլացուցանել ամպահի մի պղպատեայ պարանն· Լինինին ասբելէ հասիլինը պէր ած Լիւլինինէի·

Sbizzarríre, vn. faire passer les bizarreries, les caprices à qn. զերծատրանել ի խեռանէինն· բառնալ· Ռուանել· գնասուիմեան պէր ինչ·նինին ինքնելինին· Ռոքելելէլինը Լիւլինէի·

Sboccaméntо, sm. irruption, f. 2. embouchure d'une rivière, f. յորդահոսիւն· գնդումն· 2. բերան (գետոց)· Ծադ, գլուխ (ճանապարհացն)· Խաւ· ածելինէի· Ելամբ·

Sboccáre, vn. se décharger, s'emboucher dans la mer, dans une rivière. 2. déborder, sortir avec impétuosité. Թափել, գնալ խառնել, անկանել, Հասել (ի ծով, ի գետ)· 2. Խռուիել արտաքս· եբանել աստիճանաբար·

զերդուլ· Հեղեղաձել· (ինինէի, լայ)· ածէաք· 2. Խէլ ելբ ինէբրբ ելբեռն· ինէ, Խոռ ածէաք, գետաք·

— va. jeter un peu de liqueur d'une bouteille. 2. égueuler, casser le goulot. 3. dire des obscénités. Ելամբել· ապահի Խոլ ի զերան անօթոց· 2. բերանել· գլուխ ածելինէի· 3. Խոռ բառս խօսել· անամբելել· ելբել ի բանս· ելելինին· ածելինէի· 2. (ելելբ) գետաքելբ· ապլելբ Ելամբ· 3. ինէաքս ածելբեր ածելինէի·

Sboccatamènte, av. (parlare —), dire des ordures. խօսել ապտիթս· ի յայլ բանս խօսել· Խոռնախօս· ինէաքս ածել ածելինէի·

Sboccáto, a, a. embouché dans la mer, etc. 2. mat embouché, e. 3. (cheval) qui n'a point de bouche. 4. qui ne peut point mordre. 5. égueulé, e. 6. entamé. Գետաք· Ի ծովիս (ի ծով)· 2. ի յայլ գազապատ· 3. (ձիոյ) Խեռ· Խառնաբեր· 4. որ ոչ Խաճանի· 5. որոյ շրթունքն Խորատակեալ է· 6. սկսեալ ի պակասել· ածելինէ ածէլ· 2. ածելելինէինէ· Ելամբ· ծերելել ածէ ածելինէի· 3. ածէլ· Եաաալ (ած)· 4. ըբբբամբ· բաբբեալ· 5. ածելելէ ելբէէ (ելէէ)· 6. ֆ-ելելամբալ գալելամբելել· Խոռէ (ելէէ)·

Sboccatúra, sf. embouchure, f. Գետաձեռ (ի գետ)· 2. բերան (գետոց)· (լայ) ածէաք· 3. լայ ածելէ·

Sbocciáre, vn. s'épanouir. վիթիել· կիսէլ· (ելելբ) ածելբեր·

Sbócco, sm. embouchure, f. Գետաձեռ (ի գետ)· 2. բերան (գետոց)· (լայ) ածէաք· 2. լայ ածելէ·

Sbocconcelláre, vn. grignoter. կրծելով· ածչիմ ածել· ածելինէի· Խաալ Խաալ ելինէ·

Sboglientamènto, sm. agitation, fermentation, f. եռանդն· Ծուխ· յոյզք· ֆոյնաթ· ֆոպաթ·

Sboglientáre, vn. e a. bouillonner. 2. agiter, remuer. 3. crier. եռալ· զեռալ· 2. յուզել· շարժել· Ծրիլ· 3. Ծղել· կարկաչել (ազեաց)· ֆոյնաթել· 2. Խաչելով վիբրիլ· ալ Խաչ լինիլ· 3. (Խոռէ) ինէաքս ածելինէի·

Sboglientársi, vp. s'enflammer, s'emporter de colère. բորբոքել· զայրանալ· ելբէաք· ալելաք ինէաքե·

Sbolzonáre, va. battre la muraille avec le bélier. 2. effacer le coin de la monnaie. Հարկանել զպարիսպս խոյովք· 2. եզծանել զկնիք, Ջնջել զարժանս (դահեկանացն)· ածելինէի ելբ ածելէ, ածելբեր· 2. ածելի ինէաքս ածէլ·

Sbombardáre, va. bombarder. 2. péter. արձակել զանգս Ջռուիցս·ածելէ· 2. փուք արձակիլ· ֆ-ելածելբ ածելէ· 2. զբէնս ելինէ·

Sbombettáre, vn. boire beaucoup. բմպել չատ խմիլ զիեռաղ զբռնկնիլն· Խէրել· ալէ ելբ բաղ Խէրե·

Sbondiáto, a, a. inutile. անօգուտ· անչէն· ոգի Խէլ Խօրհուրդ·

Sbonzoláre, vn. avoir une descente de boyaux. 2. fig. manger avec excès. 3. crouler, tomber en ruine. Թափել· ածելաց· 2. ծլյալել·

ումել յանդագիտ. 3. կարծանել. վիճակել. տեղագիր օբմ. 2. լքի երեխ. 3. (տէրեր) էբեբերեմ.

Sborbottiare, va. *réprimander.* յանդիմանել. կշտամբել. խոսել. սիրել վերմեր.

Sbordellamento, sm. *débauche*, f. լռամլուսիթիւն. անառակութիւն. ի-ճիչ-լիւն. ի-ճիչ-լիւն.

Sbordellare, vn. *faire du vacarme, du tapage.* 2. *fréquenter les mauvais lieux.* աղմիկ յարուցանել. ամբոխ մեծ դղրդիլ. 2. չտալել. յանառակել. յանարժան տեղիս. ընկերս, ի-ճիչ-լիւն էբեբերեմ. 2. օլոր օլոչ երեբերեմ ևիրեղ էբեբեմ.

Sborrare, va. *débourrer.* 2. *dire tout ce qu'on pense.* հանել գիտուքս. 2. ասել զամենայն որ ի մտի կայ. ևնախ. ծերեցնիլը էբեբերեմ. 2. ֆիլոլնիլ օլոչ տիլոբը վերմեր.

Sborsamento, sm. *déboursement*, m. հատուցումն. ծռոնիլ.

Sborsare, va. *débourser.* հատուցանել. տալ զդինն. դահեկանը վերմեր.

Sborso, sm. *déboursement*, m. հատուցումն. ծռոնիլ.

Sbottare, vn. *se désenfler.* ցամեռալ. պատանին. լիլ ևնախ.

— va. *vider un tonneau.* թափել զկաթան. ֆեալ գլուխիս.

Sbottonare, va. *déboutonner.* 2. ֆig. *railler.* լուծանել. արձակել զկարանդեղս. 2. այպանել. ծռեցնոլը. ոխոյնելիլը լ-ևբեբեմ. 2. լ-ևբեբեմ.

Sbottoneggiare, va. *satiriser.* յերդ արկեալ հնդրկել. այպանել. ծաղել. կակծեցուցանել. բանիւք. կնոլբ. վերմեր երեխ. վերեբեմ.

Sbozzacchire, vn. *venir bien, se rétablir.* կենդանանալ, զօրանալ (անանց, անասնոյ) ի սակաւթիւնէ. (հասկանալը, ֆեխոնելը) ևնբեմ. ֆասվեբեմ.

Sbozzare, va. *ébaucher.* 2. *débosser.* յօրինել զծրագիրն, զնախանկար օրինակն. ծրագրել. առանձրագրել. 2. ի-ճիչ-լացուցանել, լամանել զպարսպն. ֆաղաքիս, ֆոնլբեմ երեխ. 2. հ-ոլոչ լ-ևբեբեմ.

Sbozzimare, va. *ôter l'empois.* հանել զխիւսն ի կապանց. ոգեհանան պիչեն հալեբեմ էբեբեմ.

Sbózzo, sm. *ébauche*, f. առանձրագիր. ծրագիր. ֆաղա. ֆոնլբ.

Sbozzolare, va. *prendre avec le boisseau ce qui est dû pour la mouture.* 2. *enlever les cocons de dessus les bruyeres.* առնալ քառասներորդ ապուռն. 2. բառնալ. ժողովել զպատանեաց լերադոց յառասպ. 3. բժոյ բաղել. ևոռ ևնդհանրին պիչեն. ևկնլբ ևոռ ոլոչ. 2. ի-ճիչ-լ ֆեալբ-լ-ևբեբեմ ֆոնլբ-ոռ ևնբեբեմ.

Sbracarsi, vp. *ôter sa culotte.* 2. *s'efforcer.* հանել զանդրավարտիս. 2. զանձինն փոխի ի մէջ առնուլ. ոխ-լնիլն լբերեմ. 2. ֆաճախ. ջանալն ևիրեմ.

Sbracatamente, av. *sans souci.* անհոգ. անվախճանապէս. ֆոռ ևիրեմբեբեմ. ոլ ֆոռ.

Sbracato, a. *a. déculotté*, e. 2. ֆig. *magnifique.* 3. *heureux*, se. *tranquille.* առանց անդրավարտնոյ. 2. նշանաւոր. երեւելի. անծապատճառ. 3. ընդարձակ. երկարիկ. խաղաղ. ոխ-լնեմոռ. 2. ոխ-ոլոչ ևոռ. ֆերեռ. 3. ևնհոլ. ոռ-ոռ.

Sbracciare, va. *ôter, tirer du bras.* հանել, կոտրել ի բազկաց. ֆեալոռոռ ոլոչ. լբ-ֆոռ.

Sbracciarsi, vp. *trousser ses manches, découvrir les bras.* 2. *faire tous ses efforts, s'éventrer.* զտիպ ապրհանալ. ի վեր պարզել, ձգտիլ. 2. զամենայն ջանս ևոռ ևնդհանալ. ոլ ևոռ ևնդհանալ. 2. ֆոռ ևիրեմ.

Sbracia, sm. *fanfaron*, m. անձնագան. պարծանկ. ոլոչ ֆոռոռոռոռ. ֆերեռ.

Sbraciamento, sm. *action d'étendre la braise*, f. *marmandière.* զկարպիչ. ոխ-լնիլ, ևեռ-լ-ոլոչ, ևոռ.

Sbraciare, va. *remuer la braise.* 2. *prodiguer.* ատրամանել զկարպիչ. 2. վատնել. ոխ-լնիլ, ևեռ-լ-ոլոչ ոլոչ. ևոռ. 2. ֆիլոլնիլ. ոռ ևիրեմ.

Sbraciata, sf. *action d'étendre la braise.* 2. *rodomontade*, f. ատրամանելին զկարպիչն. 2. ինծագոռոռելիլն. ոխ-լնիլ ևոռոռ. 2. պնոլ-լ-ևեռ-լ-ևբեբեմ. ֆոռոռոռոռ.

Sbracio, sm. *rodomontade*, f. ինծագոռոռելիլն. բարբանջիլ ինծագոռոռ ոնաւեաց. պնոլ-լ-ևեռ-լ-ևբեբեմ. պնոլ-ոռոռելիլն.

Sbraculato, a, a. *sans culotte.* առանց անդրավարտնոյ. ոխոռոռ-լ-ոխ-լնեմոռ.

Sbraltare, vn. *faire du tapage.* աղմիկ յարուցանել. զդրդիլ. ևոռոռելիլ. ֆոռոռելիլ լբ-ֆոռոռ.

Sbramare, va. *satisfaire la faim, l'envie, contenter.* հագիլանել. զգայդ. զվախճ. բնաւ. հանել զգանկալելիլնին. ոռոռելիլ ոլոչ. պնոլ-լ-ֆոռոռ.

Sbramarsi, vp. *se satisfaire, se contenter.* կատարել զանձոյս իւր. հագանիլ. անձկառնացն. ոռլ-լ-ոխոռ. ֆերեռ ևիրեմ.

Sbranare, va. *déchirer.* 2. *ôter, retrancher, séparer.* պատառել. քակտիլ. կտաքելլ յոչիչ. 2. հատանել. անջատել. հանել. բաժանել. ևբերեմ. ոռ-լ-ոռոռ. ևոռոռ ևոռ-լ ևիրեմ. 2. ոլոչ ևոռ. ոլոչ.

Sbrancamento, sm. *action de séparer du troupeau*, f. անջատելն, բաժանելն ի հօտէ. ոխոռոռոռ ոլոչ ևոռ.

Sbrancare, va. *séparer du troupeau.* 2. *couper les branches.* 3. *disperser, dissiper.* անջատել, հատանել ի հօտէ. 2. կտրել, քշտել, կռնոռել զատս. 3. ցրտել. ոխ-լնեռոռ ոլոչ ևոռ. 2. ոռ-լ-ոռոռ ևեռոռ. ոռոռ-ոռոռոռ. 3. ոռոռ-լ-ևիրեմ.

Sbrandellare, va. *détacher, couper un morceau.* հատանել. կտրել պատառ մի. յօշել. ֆեխոնել. ոխ ևոռոռ ևեռոռ լբ-ևբեբեմ.

Sbrano, sm. *déchirement*, m. պատառումն. պատառատած. հատուած. ևեռոռ. ևբերեմ. ևբերեմ.

Sbrattare, va. *nettoyer, vider.* 2. *débarrasser, dégager.* սրբել. մաքրել. 2. զերծանել. բառնալ ի միջոյ պնոլոռոռելիլս. ֆեխ-ոլ-ևբեբեմ. 2. ևիրեմ-լ-ևբեբեմ ֆոռոռոռոռ.

— il paese, del paese, *plier bagage, s'en aller.* չանել. ֆոռոռ-լ. ևբեմոռ ի բաց. ոռոռ-ոռոռ. ևիրեմ.

Sbravazzóne, *sm.* bretteur, m. մեծաբան. պարծուկ· ֆոքմաճբ. ֆաուլյճբ.

Sbregáccia, *sf.* caillette, f. կին լեզուանի. անուանարկ· չարախոս· կեվեվե. ըբմաբ, կեվեվոբ ֆոբճ.

Sbricco, *sm.* brigand, m. սրիկայ· անասակ. խառնաշունչ· խռնբոսե· լեռնցի· ոեքին.

Sbricceoneggiáre, *vn.* vivre en coquin. կեալ անասակու-թեամբ· խառնաշրիկի կեանս վարել· խռնբոսալբ· ոեքինվե եին.

Sbricio, a, a. vil, e. chétif, ve. անարգ· վատաթար· գծուծ· անշուքբ. խռնո· ոլբճ· խոբ.

Sbriciolâre, *va.* piler, réduire en petits morceaux. 2. émier. փշրել· մանրել· լեռաել. 2· բրդել· ոաֆոելբճաբ· ոեբվոեբ· 2· (խոբ) ոեբբճաբ.

Sbrigamènto, *sm.* célérité, diligence, f. երա-գութիւն· փութ· չտեմաուեթիւն· լճեռոե-լբոճ· ելոճիւոե·

Sbrigâre, *va.* dépêcher, expédier. առնել, կատարել· փութացանել· եելեիլեոեբ· ել-ելոճաբ ոեիիոեբ·

Sbrigársi, *vp.* se dépêcher. հեպել· փութալ· անհապարել· պրծանել· արձանել· վազվա-զել· ոաեալ եիոեբ· եելեիլեոեբ· ֆոոբիոե-ոեբ· եոբոոբ ոբբոեբ·

Sbrigatamènte, *av.* promptement. արագ ա-բաց· վազվազակի· լճեռոելոճ·

Sbrigativo, a, a. expéditif, ve. փոյթ· երագ· լճեռոե· ելոճ·

Sbrigâto, a, a. dégagé, prompt, aisé, court, e. արձակ· անարգել· երագ· չամառատ· լեհվե· եոելեբվեիչ· ֆուբյ· ֆբոոե·

Sbrigliâre, *va.* débrider. 2. délier, détacher հանել գերասանակ· 2· քակել· լուծանել· արձակել· ևեհվե լճեռոբճաբ· 2· լեեոլբե· ոբոֆոճե· ֆբյ ևբֆոեբ·

Sbrigliâta, *sf.* saccade, f. 2. réprimande, f. ձգելն գերասանակն· 2· կշտամբանք· եոո-լոբոեբե լճեռոե· 2· ոաեվե·

Sbrigliâto, a, a. débridé, e. libre. 2. effréné, e. 3. furieux, impétueux, se. արձակբեա-ռանակ· արձակուկ· ագաս· 2· ապբեռաան. արձակբեառանակ· անառակ· 3· մոլեգնի. կատաղի· ոբոեեոբբե· ևեոեիբ· ագաս· 2· գաոի-ոբե· ոեիիճ· եովբոբոեբ· 3· ֆոոֆոոբոեբ· եոոոե·

Sbrigliatúra, *v.* Sbrigliata.

Sbrizzâre, *va.* arroser. 2. casser, broyer ոաոգանել· 2· փշրել· խորտակել· ոոոբ-ճոեե· 2· ֆբյոեե· ոոֆոբոեե·

Sbrobbiare, *va.* injurier. ֆնամանել· նա-խատել· ոեիիեր· ֆոոլբ ևբֆոեե·

Sbroccare, *vn.* vomir. 2. nettoyer la soie avec une broche. փսխել· 2· մաքրել գիշոց մետաքսից երկաթի ֆեելով· ֆաոոճաբ· 2· եեեիլեն ևեոեիբոեն ֆոոե ևել իևե ֆեոեիլեոեե· 3· ѵ. Sbruccare.

Sbrócco, *sm.* scion, m. շիղ· տղեղ· ասո փսխուկ· ևբոճ·

Sbroccolâre, *va.* brouter, ronger les feuilles des branches. ուտել· կծոել զոեբևես· ոոևբոբե· եոեբոեբոոբե եեոեե·

Sbrogliare, *va.* débrouiller. հանել, ազատել ի խճանդաղ· բառնալ գնպբո· վերծուցա-նել· հանել ի ֆանձագ· եոիեևլեբէ ֆոև ոբբոեե· ֆոոբիոբոեե·

Sbronconâre, *va.* défricher. արտրել գերկրբ· խրել գնպանս· ևոոբևոբ բեոեևլեբեե· ֆեևո ոֆոբոբ· ոոոճոևբոբե ևբֆոոբոեե·

Sbrucâre, *va.* effeuiller. կորզել· քաղել գաբեեոս· ութբեաճամի առնել· եոեբոե-լբոբեե եոլոճ· ֆբֆոոբոեե·

Sbruffâre, *va.* rejeter une gorgée d'eau, en arroser qc. 2. rejeter de l'eau par les narines. օրսիել ջուր բնդ բերանն· ոեշբեե (ոոո, լեբոոե) ոեբֆե, ֆեոոֆոբոեե·

Sbruttâre, *va.* nettoyer. արբել· մաքրել· լուա-նալ· բեեվլեեեե· եոյեոոոե·

Sbucamènto, *sm.* débouquement, m. ելք ի կրճից· ևյանելն ի խորշից· ցանձակ վայրաց ձոյու· ոեեիվ ոբոոբշեեոոե ևբֆոոե·

Sbucâre, *vn.* e *a.* sortir d'un trou, sortir. 2. tirer d'un trou, tirer dehors. ելանել ի ձանաց· ի կրճից· ևյանել արտաքս· 2· հանել ի գուբս· հվել արտաքս· ոեեևեոոեե ևբֆոոե· օբիոոբ ևբֆոոե· 2· ոեեոոե ևբոոե-ոոե·

Sbucchiâre,) *va.* éplucher, ôter l'écorce. կե-

Sbucciâre,) գնպել· ֆաոոբոեոոե· ոոյոոե, ևբֆոոբոեե·

Sbudellamènto, *sm.* action d'éventrer, f. խո-զելն գաղիս· եեաեիլեն· հանելն գիբոոոոիս· դոոբոոոեեոբեն եոբոեոոե· ոեեոոե ոեե-ևեոոեե·

Sbudellâre, *va.* éventrer. խոցել գաղիս· եեաեիլ հանել գիբոոոոիս· դոոբոոոեեոբ-բոեե եոբոոոեե· ոեեոոե ոեևեոոեե·

Sbuffâre, *sm.* frémissement de colère, m. գոզոճմն առ գասմամբ· եոեեոոեեոեն ևյեեեեե· — *va.* dire avec colere. զպրաբեիս եեն բարբառել· առել ցասմամբ· եոեե ևբե ոեշ-ևեեեե·

— *vn.* souffler de colère. 2. s'ébrouer. շնչել առ զպրաբցս· 2· խրխնջել առ ասի· եոբ-ոեեևեոեն ոշլոճաե· 2· ֆբոեոոոոեեոեն ոեև ևեեբե·

Sbuffo, *sm.* ébrouement, m. խրխնջիւն առ ասի· ֆբոեոոոոեեոեն ոեևեբե· 2. ѵ. Sbruffo.

Sbuffonchiâre, *vn.* grogner. խռնչել· ոոֆոոբ-ոեեոեե·

Sbugiardâre, *va.* convaincre de mensonge. առա ևաեել· ցանդիմանել· զառաքիեեն· եոեև ևբֆոոբոեե ևյոոեեոեն ևբֆոոոեե·

Sbusare, *va.* gagner à qn. tout son argent. կոզոյանել· առնալ ի ֆաղս զամենայն արժանի ուտոյս· օյոոեոո ոեբեիե ոոյոեե· հվե ոեեեեոեեն ֆաոոեոեե· ոեյոեե·

Scábbia, *sf.* gale, f. քոս· ոոյոոե· ևեեեբ·

Scabbiáre, *va.* guérir de la gale. 2. raboter, polir, unir. բուռեել ի քոսոյ· ուտբել· 2· յոյել· ոզոբբել· հաբեեել· ոոյոոե եեյե-ևեեեե· 2· ֆոբլեեեոե· ֆեև ևբֆոեե·

Scabbiósa, *sf.* scabieuse, f. քոսոբոյժ· ոոյոոե ոբոոե·

Scabblóso, a, a. *galeux, se.* 2. *raboteux, mal poli.* քասու. քոքոտ. 2. քասուակ. գեբքուակ. անհարթ. ա-յտ-ե-լը-. 2. Խրէ ակ-ե-րու-.

Scabéllo, *sm. escabeau*, m. սթոռակ. (Խոսք) Խոթէլի.

Scabino, *sm. échevin*, m. ատեանի. քաղաքապետ. Գիտնականաց կարգաւորեմեան քաղաքին. Վուլ. Վերին.

Scabro, a, a. *raboteux, se.* քասուակ. անհարթ. գեբքուակ. Խրէ ակ-ե-րու-. ա-ռ-ր-ո-.

Scabrosità, *sf. aspérité, rudesse*, f. Քասութիւն. անհարթութիւն. ա-ռ-ր-ո-ւ-թ-.

Scabróso, a, a. *raboteux, se.* 2. *scabreux, dangereux, se. difficile.* քասուակ. գեբքուակ. անհարթ. 2. գժանարին. վտանգաւորի. Խրէ ակ-ե-րու-. ա-ռ-ր-ո-. 2. Վերին. Ե-ա-ւ-ո-ր. ա-ն-ե-լ-ը-.

Scacazzamento, *sm. cours de ventre*, m. Փսիքին. փսիքի գնդացնա ատ եւ ատր. Եղեխուի սերտ ու-ե-լ Կին.

Scacazzáre, *vn. foirer.* 2. *se ruiner en folles dépenses.* Փսիքել. փսիքի տանչ. ատ ատր կղզացնա. 2. Վատնել. գինւոյ եւր. ա-ն-ե-լ ե-ւ ա-ր-ո-ւ-ե-լ Վատնի. Սերտ Խոս ե-ն-ս-ի-ի-ե-ն. 2. Ե-ր-ի-ն-ի-ի-ն Ի-ե-լ-ե-ն Կին-ե-ր-.

Scacciata, *sf. coup d'échec*, m. Հարկանելութ արձանագր պատերազմի խաղալ. ա-ր-ր-ա-ն-ե-լ Ի-ա-ւ-ե-լ Խոս-ի-ն-.

Scacciáre, *vn. mourir.* մեռանել. Ե-ւ-ր-.

Scacciáre, *va. échiquier, damier*, m. Տախտակ պատերազմի խաղալու. ատեանի ատորեղ. ա-ր-ր-ա-ն-ե-լ Խոս-ի-ն-.

Scacciagióne, *sf.*) *bannissement*, m. Աքս-ո-ր-ո-ւ-թ-.

Scacciamènto, *sm.*) *chasse.* պարոքը. ատալրտութիւն. Ե-ւ-ե-լ-ո-ւ-թ-.

Scacciamósche, *sm. chasse-mouches*, m. քշող. Հանդիպանի. ա-ի-ե-լ-ո-. Ի-ե-լ-ո-ր-ո-.

Scacciapensièri, *sm. passe-temps, divertissement*, m. 2. *sorte d'instrument des enfants*, f. գրաանք. գուարճալիութիւն. գեւր. 2. փանդանի մեքանոյ. Եղլ Եղեին. Վ-ե-ւ Ի-ե-լ-ե-ր-. 2. Ա-ե-լ Խոս-ի-ն-ե-ր-.

Scacciare, *va. chasser.* Աքսել. փախուցանել. Հանել. պարոքել. ատալրտ անել. Ե-ւ-ե-լ-ո-. ա-ի-ե-լ-ո-. Ն-ե-ի Խոս-ի-ն-.

Scacciata, *sf. expulsion, chasse*, f. Աքսումն. պարոքը. փսիքն պարատ. Ե-ւ-ե-լ-ո-ւ-մ-. ա-ի-ե-լ-ո-.

Scácco, *sm. case d'un damier*, f. Խորշ. ա-ի-ւ-ակ ի տախտակ ատորեղ. գոմ. Խոս-ի-ն Խոս-ի-ն-.

— matto, *mat, échec et mat*, m. պարատ-Խոս-ի-ն. պատրաստեալ Խոսատրի ի ատորեղի. ի պատերազմի խաղալ. Հարկանել. Ե-ւ Հարկ. Խոս-ի-ն-ի-ա-ն Ե-ա-ւ Հա-ե-ա-ի-ե-ի-ե-ի-ե Ա-ի-ե-ր-.

Aver —, *recevere lo —, souffrir un grand échec.* Ունալ մեծ կրել. ա-ի-ե-ր-ե-ր-ե-ր

ընչ-ած, ընչ-ումն, ինչ-ընչիք. 2. ինչ ընչ-ումն. ում վերա. 3. ոչ-ած. 4. պոռթ-ած. ելումն. 5. պ-ած ոչ-ած ոչ-ելիք. պոռ-պ-ուելիք.

— le parole al vento, *parler inconsidérément.* ընդ վայր, վայրապար, առանց խորհրդոյ խօսել. խօսիլ ոչ-ելիք.

— una nave, *déchouer.* հանել գնաւ. խրեալ. ոչ-ոյ ի վեր ընչ-ած, ի-ընչ-ած.

Scagliarsi, *rp.* se démener. 2. promettre plus qu'on ne peut tenir. շարժել. դեղեզել. յուզել. երերել. 2. առատ լինել զոյն խոստանալ. —ուիլ. ընդ-ուիլ. 2. ի-ոչ-ոյ ոչ-ոյ ոչ-ոյ վերա.

— addosso ad alcuno, se lancer, se jeter sur qn. յարձակել. անկանել ի վերայ ումեք. հարձակ. պերճիլ ի-ընչ-ոյ ոմեք.

Scaglietta, *sf.* petite écaille, f. մանր թեփ. պ-ած (ղ-ած) ի-ոյ.

Scaglione, *sm.* degré, échelon, m. աստիճան. որոշ անդղակ. ներ-ոդ (վերի-ած) ա-ած.

Scaglioso, a, a. écailleux, se. թեփոտ. ի-ոյ (ղ-ած).

Scagliuola, *sf.* petite écaille, f. 2. graine de Canarie, f. թեփ փոքրիկ. 2. կանարեան սերմ. կանարեան կորիզ. պ-ած (ղ-ած) ի-ոյ. 2. ի-ոյ ոմեք. ի-ոյ-ոյ ինչ. 3. v. Scagliuolo.

Scagliuolo, *sm.* pierre spéculaire, f. պայապակ. * իշասակ. ինչ ոմեք. ոյ ինչ ինչ.

Scagnardo, a, a. laid, e. տգեղ. զազիր. վխրելի.

Scala, *sf.* escalier, m. échelle, montée, f. degré, m. 2. échelle, f. անդղակ. ելք. աստիճան. 2. նաւահանգիստ. անդղակ. ծովեզերեայց. ներ-ոդ. (վերի-ած). տեղեաց. 2. ի-ոյ ի. լիմն.

Fare —, mouiller dans un port. 2. guider, conduire. մտանել. հասանել ի նաւահանգիստ. խարիսխ արկանել. 2. առաջնորդել. տանել. իլիմն ինչիչ. պերճ ոմեք. 2. ի-ոյ-ոյ. ծովի-ոն ի-ոյ-ոյ ինչիչ.

— franca, liberté d'aller ou de rester. պատասխանի երեսայց կամ մնայց. պատասխան. համարակութիւն. ինչիչ ինչ ի-ոյ ի-ոյ-ոյ ոյ-ոյ. ոյ-ոյ.

Scalaccia, *sf.* mauvais escalier, m. անդղակ յոռի. ինչ ներ-ոդ.

Scalamati, *sm.* maigreur dans le cheval, f. հիւծախտեան երեւարած. պէ ինչ ոյ-ոյ ի-ոյ.

Scalamento, *sm.* escalade, f. խուժելը, ելումն ի անդղակ. մատնացեալ զանգուած (ի պարիսպ). ներ-ոդ (ղ-ած) ելք. ոյ. ինչ.

Scalappiare, *vn.* se dégager. ապրել ի ծուղակ. զերծանել յորոգայթից. ի գաւազան. ճողոպել. պրծանել. ոյ-ոյ ի-ոյ.

Scalare, va. escalader. խուժել, ելանել անդղակ (ի պարիսպ). ներ-ոդ (ղ-ած) ելք. ոյ.

Scalata, *sf.* escalade, f. ելք անդղակ. մատնացեալն զանգուած (ի պարիսպ). (ղ-ած) ներ-ոդ ելք. ելք.

Dar la —, escalader. ելանել անդղակ (ի պարիսպ). ներ-ոդ ինչ (ղ-ած) ելք.

Scalatore, *sm.* qui escalade. որ ելանէ անդղակ (ի պարիսպ). ներ-ոդ ինչ (ղ-ած) ելք.

Scalcagnare, va. éculer les souliers. կոխել կիրկոնս ոտից ոյ-ոյ. պերճիլ ոյ-ելք. ի-ոյ-ոյ ոյ.

Scalcare, v. Calcare.

Scalcheggiare, vn. ruer. 2. répigner, s'opposer. կիպս արձակել. պղտոնել. 2. պրծել. գինադարձ լինել. ընդդէմ գառնալ. ինչիչ. ելիչն ոմեք. 2. ի-ոյ ելք ոյ-ոյ.

Scalcheria, *sf.* office de maitre d'hôtel, m. պղտոնի տանապատիճ. —ոյ-ելք.

Scalciare, vn. ruer. պղտոնել. կիպս ընկենուլ. պրպել. ինչիչ. ելիչն ոմեք.

Scalcinare, va. ôter le crépi d'une muraille. հանել, քերել զծեփ տղոյ. ոյ-ելք ոյ-ելք ելք-ոյ.

Scalco, *sm.* maitre d'hôtel, m. տանապատիճ. տնտեսապետ. ան-ելք ոյ-ելք. —ելք-ոյ.

Scaldalétto, *sm.* bassinoire, f. ջեռուցանելի անկողնոյ. կապտած պղնձի ել. ծակոտկէն առ ի գանկողնիս ջեռուցանելոյ. ելիչ ելք-ելիչ ելի ոյ-ելք. ոյ ոյ. հանել. ելիչ-ելիչ.

Scaldamáne, *sm.* main-chaude, pied-de-bœuf, m. խաղ ինչ մանկտաց. * ալիճ. ել եւ ելիչ-ոյ ոյ-ելք ելի. ոյ ինչ ելիչ ելիչ-ոյ ոյ-ելք.

Scaldamento, *sm.* échauffement, m. ջեռուցանելի. ելիչ-ոյ. ելիչ-ելիչ-ոյ.

Scaldáre, va. échauffer. ջեռուցանել. բորբոքել. ելիչ-ոյ. ելիչ-ելիչ-ոյ.

Scaldatójo, *sm.* chauffoir, m. ջեռմանելիակ. հասարակաց ի մէնասանս. * տաքասան. ոյ-ելք-ելիչ ելիչ-ոյ ելիչ ոյ.

Scaldavivánde, *sm.* réchaud, m. ջեռուցիչ. ծակոտկէն կրակաման կերակրոց. ինչիչ ելիչ-ոյ ոյ-ելք ելի ոյ ելիչ ելիչ-ոյ ելիչ-ելիչ ելիչ ոյ-ելք. ելիչ-ելիչ.

Scaldeggiare, va. animer. բորբոքել. գրգռել. ելիչ-ելիչ-ոյ. ոյ-ելք ելիչ.

Scalea, *sf.* escalier, m. անդղակ, աստիճան (առակի յհնեաց). ոյ-ելք, ելիչ-ելիչ ելիչ-ոյ. ներ-ոդ. ոյ-ելք.

Scalélla, *sf.* lacet, m. փոքր ապառնեաց. ելիչ-ելիչ ելիչ-ելիչ ոյ.

Scaléno, a, a. (triangle) scalène. (երկանկիւն) անհաւասար կողիք. ելիչ-ելիչ ոյ-ոյ ոյ-ելք ելի. ոյ-ելք ելիչ-ելիչ-ելիչ (ի-ոյ-ելիչ).

Scalfire, va. effleurer, égratigner la peau. քերել. կերպել. խրել. մակլել. ցաւել. ելիչ-ելիչ. ելիչ-ելիչ.

Scalfitto, *sm.* } égratignure, éraflure, f.
Scalfittúra, *sf.* } կերպուածք. մակ. ցաւումն. ոյ-ելք ելիչ ոյ. ելիչ-ելիչ-ելիչ. ելիչ-ելիչ.

Scalino, *sm.* degré, m. marche, f. աստիճան. որոշ անդղակ. ոյ-ելք. ներ-ոդ ոյ-ոյ. ոյ-ելք.

Scalmána, Scalmanáre, } *v.* Scarmana, ecc.

Scálmo, *sm.* allonge, *f.* 2. scalme, m. *ус-тройство на веслѣ, чтобы весло не выскальзывало при гребкѣ.* 2. *перед-няя часть гребной лодки.* 2. *перед-ній гребокъ.* || Scálmo a forcóla, *sm.* scalme à fourche, m. *уключина.* || Scálmo a pérno, *sm.* scalme à tenon, m. *уключина.* || Scálmo a tolétta, *sm.* scalme à tolette, m. *уключина.* || Scálmo a vólta, *sm.* scalme à volte, m. *уключина.* || Scálmo da pórta, *sm.* scalme de poupe, m. *уключина.* || Scálmo da próra, *sm.* scalme de proue, m. *уключина.* || Scálmo da quárto, *sm.* scalme de quart, m. *уключина.* || Scálmo da tímone, *sm.* scalme de timon, m. *уключина.* || Scálmo da vólta, *sm.* scalme de volte, m. *уключина.* || Scálmo di mézzo, *sm.* scalme du milieu, m. *уключина.*

Scálo, *sm.* cale, *f.* 2. chemin, m. *ход.* 2. *крутой спускъ въ гавань.* 2. *крутой берегъ.* || Scálo a cáduta, *sm.* cale à chute, f. *спускъ.* || Scálo a cáduta d'ácqua, *sm.* cale à chute d'eau, f. *спускъ.* || Scálo a cáduta di fiúme, *sm.* cale à chute de fleuve, f. *спускъ.* || Scálo a cáduta di mare, *sm.* cale à chute de mer, f. *спускъ.* || Scálo a cáduta di pórto, *sm.* cale à chute de port, f. *спускъ.* || Scálo a cáduta di rádo, *sm.* cale à chute de rade, f. *спускъ.* || Scálo a cáduta di rívo, *sm.* cale à chute de rivière, f. *спускъ.* || Scálo a cáduta di spónda, *sm.* cale à chute de rive, f. *спускъ.* || Scálo a cáduta di stráda, *sm.* cale à chute de route, f. *спускъ.* || Scálo a cáduta di vía, *sm.* cale à chute de voie, f. *спускъ.* || Scálo a cáduta di vía ferráta, *sm.* cale à chute de voie ferrée, f. *спускъ.* || Scálo a cáduta di vía maestra, *sm.* cale à chute de grande route, f. *спускъ.* || Scálo a cáduta di vía pubblica, *sm.* cale à chute de voie publique, f. *спускъ.* || Scálo a cáduta di vía regia, *sm.* cale à chute de voie royale, f. *спускъ.* || Scálo a cáduta di vía reále, *sm.* cale à chute de voie royale, f. *спускъ.* || Scálo a cáduta di vía vicinále, *sm.* cale à chute de voie vicinale, f. *спускъ.* || Scálo a cáduta di vía vicinále di grán comunicazióne, *sm.* cale à chute de voie vicinale de grande communication, f. *спускъ.* || Scálo a cáduta di vía vicinále di piccóla comunicazióne, *sm.* cale à chute de voie vicinale de petite communication, f. *спускъ.* || Scálo a cáduta di vía vicinále di piccóla comunicazióne ordinária, *sm.* cale à chute de voie vicinale de petite communication ordinaire, f. *спускъ.* || Scálo a cáduta di vía vicinále di piccóla comunicazióne straordinária, *sm.* cale à chute de voie vicinale de petite communication extraordinaire, f. *спускъ.* || Scálo a cáduta di vía vicinále ordinária, *sm.* cale à chute de voie vicinale ordinaire, f. *спускъ.* || Scálo a cáduta di vía vicinále straordinária, *sm.* cale à chute de voie vicinale extraordinaire, f. *спускъ.* || Scálo a cáduta di vía vicinále straordinária di grán comunicazióne, *sm.* cale à chute de voie vicinale extraordinaire de grande communication, f. *спускъ.* || Scálo a cáduta di vía vicinále straordinária di piccóla comunicazióne, *sm.* cale à chute de voie vicinale extraordinaire de petite communication, f. *спускъ.* || Scálo a cáduta di vía vicinále straordinária di piccóla comunicazióne ordinária, *sm.* cale à chute de voie vicinale extraordinaire de petite communication ordinaire, f. *спускъ.* || Scálo a cáduta di vía vicinále straordinária di piccóla comunicazióne straordinária, *sm.* cale à chute de voie vicinale extraordinaire de petite communication extraordinaire, f. *спускъ.* || Scálo a cáduta di vía vicinále straordinária di piccóla comunicazióne straordinária di grán comunicazióne, *sm.* cale à chute de voie vicinale extraordinaire de petite communication extraordinaire de grande communication, f. *спускъ.* || Scálo a cáduta di vía vicinále straordinária di piccóla comunicazióne straordinária di grán comunicazióne ordinária, *sm.* cale à chute de voie vicinale extraordinaire de petite communication extraordinaire de grande communication ordinaire, f. *спускъ.* || Scálo a cáduta di vía vicinále straordinária di piccóla comunicazióne straordinária di grán comunicazióne straordinária, *sm.* cale à chute de voie vicinale extraordinaire de petite communication extraordinaire de grande communication extraordinaire, f. *спускъ.* || Scálo a cáduta di vía vicinále straordinária di piccóla comunicazióne straordinária di grán comunicazióne straordinária di piccóla comunicazióne, *sm.* cale à chute de voie vicinale extraordinaire de petite communication extraordinaire de grande communication extraordinaire de petite communication, f. *спускъ.* || Scálo a cáduta di vía vicinále straordinária di piccóla comunicazióne straordinária di grán comunicazióne straordinária di piccóla comunicazióne straordinária, *sm.* cale à chute de voie vicinale extraordinaire de petite communication extraordinaire de grande communication extraordinaire de petite communication extraordinaire, f. *спускъ.* || Scálo a cáduta di vía vicinále straordinária di piccóla comunicazióne straordinária di grán comunicazióne straordinária di piccóla comunicazióne straordinária di grán comunicazióne, *sm.* cale à chute de voie vicinale extraordinaire de petite communication extraordinaire de grande communication extraordinaire de petite communication extraordinaire de grande communication, f. *спускъ.* || Scálo a cáduta di vía vicinále straordinária di piccóla comunicazióne straordinária di grán comunicazióne straordinária di piccóla comunicazióne straordinária di grán comunicazióne straordinária, *sm.* cale à chute de voie vicinale extraordinaire de petite communication extraordinaire de grande communication extraordinaire de petite communication extraordinaire de grande communication extraordinaire, f. *спускъ.* || Scálo a cáduta di vía vicinále straordinária di piccóla comunicazióne straordinária di grán comunicazióne straordinária di piccóla comunicazióne straordinária di grán comunicazióne straordinária di piccóla comunicazióne, *sm.* cale à chute de voie vicinale extraordinaire de petite communication extraordinaire de grande communication extraordinaire de petite communication extraordinaire de grande communication extraordinaire de petite communication, f. *спускъ.* || Scálo a cáduta di vía vicinále straordinária di piccóla comunicazióne straordinária di grán comunicazióne straordinária di piccóla comunicazióne straordinária di grán comunicazióne straordinária di piccóla comunicazióne straordinária, *sm.* cale à chute de voie vicinale extraordinaire de petite communication extraordinaire de grande communication extraordinaire de petite communication extraordinaire de grande communication extraordinaire de petite communication extraordinaire, f. *спускъ.* || Scálo a cáduta di vía vicinále straordinária di piccóla comunicazióne straordinária di grán comunicazióne straordinária di piccóla comunicazióne straordinária di grán comunicazióne straordinária di piccóla comunicazióne straordinária di grán comunicazióne straordinária, *sm.* cale à chute de voie vicinale extraordinaire de petite communication extraordinaire de grande communication extraordinaire de petite communication extraordinaire de grande communication extraordinaire de petite communication extraordinaire de grande communication extraordinaire, f. *спускъ.* || Scálo a cáduta di vía vicinále straordinária di piccóla comunicazióne straordinária di grán comunicazióne straordinária di piccóla comunicazióne straordinária di grán comunicazióne straordinária di piccóla comunicazióne straordinária di grán comunicazióne straordinária di piccóla comunicazióne straordinária, *sm.* cale à chute de voie vicinale extraordinaire de petite communication extraordinaire de grande communication extraordinaire de petite communication extraordinaire de grande communication extraordinaire de petite communication extraordinaire de grande communication extraordinaire de petite

յարքունի դանձուէ. գրկեցէք սէմէ. ընծաբ-
ձաք.

Scamerita, *sf.* filet de porc, m. մսոյ խոպ. վերնայողմէ ագդեր խոպ. թօնաւոյն պա-
տառուան խոպ ընթացքը.

Scamiciáto, a, *a.* qui est sans chemise. 2. en chemise. մերկացեալ ի շապկոյ· առանց շապկոյ. 2. մերկացեալ զշապիկս· գրկեցեալ շապիկս· շապկաբ մինչ· յեօղնչեցեալ. 2. կիսամերկ կեչեցեալ· կեօղնչեալ.

Scamojáre, *va.* s'enfuir. փախչել· սրամալ· գուշան.

Scamonéa, *sf.* scammonée, f. սակամոնիա· ճանճապիճ· ոսկճանճապիճ· պէր նեվ սէր.

Scamosciáre, *va.* chamoiser. յարդարել· հանդերձեալ գմորճ այծեամն, որ բերնոյ կամ այծիկ· տալ ընտանեցնել գերկոյին գեղով կերպիւ.

Scamosciáto, a, *a.* chamoisé, e. յարդարեալ· հանդերձեալ (մորճ)· գեղով օլանոտալ· ետնդչեցեալ (գերկ).

Scampafórca, *sm.* pendard, m. չարեսցապարտ· վերջ ապարտ· ասլըճաճ· լէ գնչեցիք.

Scampamento, *sm.* fuite, f. salut, m. ապրուսա-
պատուհիւն· փախուստ· ճարպ· ետ-
բուրլ· նեղուց ազդրս.

Scampanáre, *vn.* carillonner. զանգակեցու-
ցանել· ուժգին զանգակիւն· իշտ ըլա· պէր տէ-ղլչի նուագը ասրնաբ.

Scampanáta, *sf.* carrillon, grand bruit de cloches, m. սաստիկ հնչիւն, չարիւն զան-
գակաց· իշտ ըլա նուագ ասրուսա· նուագ տէտ, էնռնուագ.

Scampanellâre, *va.* sonner la cloche. հնչե-
ցուցանել զզանգակս· լան ասրնաբ.

Scampâre, *va.* délivrer, sauver, garantir, épargner. գրկել· ապրեցուցանել· ապառել· պահել· պաշտպանել· ետպիլ· է լաց բան-
ալ· ետրուրբան· դալ ըլլուան· ետլուան· — *vn.* se sauver, se garantir. ապրել· գերծանել· պրծանել· ձողղալ· խոյս տալ· ետրուրբան.

Scampatóre, *sm.* libérateur, m. գրկիչ· ա-
պրեցուցիչ· ետրուրբաճը.

Scampo, *sm.* salut, *m.* 2. subterfuge, m. ապրուսա· գրկութիւն. 2. Տպարտ· խուսափ-
խուսուցիչ· փախուստ· ետրուրլուալ· 3. ետլչիմ· պճհանի· էնռնչիմ.

Scámpolo, *sm.* coupon, m. 2. reste, m. կա-
պեր, Տաոտած ձագեալ աառնաց· 3. ձեռագործ· ետյաբ· ետրնչէ ղչեմ· ղչեմ ետ-
ղլաբ. 2. ետրնչէ· ետաաաբ· ետպի ետլ.

Scamúzzolo, *sm.* brin, petit morceau, m. կտոր· պատառ· ետչաբ· ետլաբ ետբաբ.

Scána, *sf.* défenses du sanglier, f. pl. ժանիք (վարազի)· ետդան ոտնաբանան խոպ պէչ-
ետրէ.

Scanalâre, *va.* canneler, 2. carabiner (un fusil). ակաոաձեւ գործել· խորագիսկ գործ-
ել· փոզս փոզս քանդակել· 2. ձակել գծով (հրացանիկ)· օլաճ ետչ ետիպէ, օյնաճ· 2. (ետ-ճէ ետ) ոզբաաոաձեւ ակնճ· գիպէ ետ.

Scanalatúra, *sf.* cannelure, f. ակաոաձեւ գործած, ետրնչուած· խորագիսկ (ի քան-
գակս, ի սիւնս)· (գիպէ ետ) օլաճ ետիպէ ետյնճ· օլաճ ետբ.

Scancellaménto, *sm.* rature, effaçure, abolition, f. գրչուածն· եզծուածն· գոչնճ.

Scancellâre, *va.* effacer, rayer. 2. effacer de la mémoire. գրչել· եզծանել· խանգաթիլ. 2. մոռացուցանել· գոչնճ· 2. ետաաբ ետբաբ.

Scancellatíccio, a, *a.* un peu effacé, e. ա-
կաաբ ետչ գրչեալ· եզծեալ· պէր ետ գոչնճ ետաաբ.

Scancellatúra, *sf.* rature, f. նշմարտիք· հետ գրչելոյ· ի զծուածն· գրչուածն· գոչնճ ետնչէրէ.

Scancello, *sm.* serre-papiers, m. գրասն թարթոց· ետաաբ ետչաճ ետլուղ.

Scancería, *sf.* dressoir, m. պատահանն, գա-
բան խոշակերտոցաց· ետբ.

Scancía, *sf.* tablettes pour les livres, f. pl. մատենադարան· գրասն գրոց· ետաաբ· ակնոց ետչաճ ետլուղ.

Scandagliâre, *va.* sonder. 2. fig. examiner, peser. արկանել զգունդն· չափել զծով զխորութիւն Ծովու· 2. զննել· գննել· կշռել· չափել· խոհասիլ ետիպ· 3. ակնճ ետ ետ ետիպէ· ետլուաաբ կիսիբ· ետլուաճ·

Scandáglio, *sm.* sonde, f. 2. fig. calcul, examen, m. գունդ (ետ.սրգաց)· 2. չա-
փար· չափիչ· չափելոյ· զննութիւն· խոհան-
ակ· 2. ետլուաաբ· ետիպէ ետ.

Scandaleggiâre, *va.* scandaliser. գայթա-
կղեցուցանել· ետաաբ ետ ետ.

Scandalizzâre, *sm.* կղեցուցանել· ետաաբ ետ ետ.

Scandalizzársi, *vp.* se scandaliser. 2. s'em-
porter, se mettre en colere. գայթակղել· 2. զայրանալ· սրամտել· ետաաբ ակնճ· 2. ետլաբ ետչ.

Scandalizzatóre, *sm.* qui scandalise. գայ-
թակղեցուցիչ· ետաաբ ակնճ ետ· ետիպ ետբէ ետիպէ.

Scándalo, *sm.* scandale, m. 2. obstacle, m. 3. dommage, déshonneur. 4. désunion, di-
vision, f. գայթակղութիւն· 2. խոչ· խա-
փան· 3. վնաս· նախատինք· խայտառակու-
թիւն· 4. չիմաստասիրեան· երկպառակու-
թիւն· գժտութիւն· ետաաբ ակնճ· ետիպ ետբէ· ետ· 2. ետիչ· ետիչ· 3. ղբբոր· ետ· 4. ետբէ· ետիպէ ետ ետ ետ· Dare —, scandaliser. գայթակղեցուցա-
նել· ետաաբ ակնճ ետ ակնճ ետ.

Scandalosamente, *av.* scandaleusement. գայ-
թակղութեամբ· ի գայթակղութիւն· ետ-
ետաաբ ակնճ ետ ետիպէ ետ.

Scandaloso, a, *a.* scandaleux, se. գայթա-
կղութեան· գայթակղեցուցիչ· ետաաբ ակ-
ետաաբ.

Scandélla, *sf.* épeautre, m. կարմիացորեան· *Ձաւար· գաոէլբոր·

Scandelle, *pl.* gouttes de graisse, d'huile, qui flottent sur l'eau, f. pl. չիմք խոյ, Տարպոյ չիրեսս ծաբց· ետ ետ ետիպէ ակնճ ետ գաոէլբոր.

Scandere, *va.* scander un vers. չափել, Ճա-
մարել· գննել զոտ.զրգաց, գչափս բանից· ետ ետիչ ետիպէ·

— *vn.* monter. ելանել, ի վեր· ետիպէ ետբ-
ետաաբ.

Scandescenza, *v.* Escandescenza.

Scandigliare, *va. sonder.* 2. *louer.* չափել գնդով· արկածել զգայնդն ի ծով· 2· վարձել· ածել ի վարձս· խոշոխլիսել· 2· տեսալ նաւորեմ·

Scandiglio, *sm. louage, tarif*, m. *taxe*, f. վարձք· բաժ· սակ· հատ· տէր· վերին·

Scandire, *va. mesurer des vers.* չափել· հաշմարել· քննել զոտս չափով բանիդ· լիր նաթին լինիլ· վերնէին նիերնէին լինիլ·

Scandolezzare, *ecc. v.* Scandaleggiare, ecc.

Scanicare, *va. dégrader un mur.* 2. *fig. détacher.* ի ծոմ տալ զ ձեռին տրոյնն· 2· ի ծոմ տալել (զհաւս խաղողոյ)· տիրոջն ընդառնջ ընդ ընկերսն· տիրոջն ընդ· 2· (ընդ ոմի ոնեն ընկերն) տիրոջ·

Scannare, *va. égorger.* 2. *ruiner, accabler.* 3. *dévider.* խոզոտել· փողոտել· 2· խուել· խեղդել· տատակելոյ զանել· 3· հանել ձեղջեանն ատամնակաց· գզալ տոմ· 2· ընդ նեղելոյն գզալ տոմ· ընդ նեղելոյն·

Scannatójo, *sm. tuerie*, f. 2. *fig. lieu de débauche, m. աղտեղանոց· 2· զոզանոց· առ խոռ· 2· գոզ տոմ·*

Scannatóre, *sm. qui égorge.* փողոտիչ· մարդասպան· գզալոյ·

Scannellamento, *sm. v.* Scanalatura.

Scannellare, *va. décharger les bobines* հանել ձեղջեանն ատամնակաց· հասոյ զոզ տոմ·

— *vn. couler avec violence.* ծորել· հասել բազում· ի ոզ ոզ տեղ·

Scannello, *sm. petit banc*, m. 2. *pupitre pour écrire*, m. տեղ ոտ· բազմական փոքրիկ· 2· տեղ գրելոյ· տիրոջ ի ոտիվ· 2· ի ոտ ընկեան·

Scanno, *sm. banc*, m. 2. *banc de sable*, m. տեղ ոտ· բազմական· 2· կոյտ ատաղ ընդ ջրով· խոլիջ· յորձանուտ· ի ոտիվ· 2· ոտ ոլիջոտ տոմ· ի ոզ ոզ ոզ· ոտ· 2· ոտ ոլիջոտ տոմ· ի ոզ ոզ ոզ· ոտ·

Scannonezzare, *va. canonner.* 2. *se vanter.* Հարկանել գաւազրազմական անօթովք· 2· մեծամեծս կատորել· պարծել· ի ոզ ոզ ոզ· 2· ոտիչ խոռոտ· տիրոջ ոզ տիրոջ ոզ·

Scannonizzare, *va. déclarer nulle une canonisation.* Հրել զԴիտ արարեալն ոտ բաւք· Տանել ի կանոն սրբոց· ի ոզ ոզ ոզ·

Scansamento, *sm. fuite*, f. փախուստ· պրծմանիչն· ի ոզ ոզ· ի ոզ ոզ·

Scansardo, a, *a. paresseux, se.* ծոյլ· ի ոզ ոզ·

Scansare, *va. éloigner, reculer.* 2. *échapper, éviter.* խափան· ի բաց տանել· մեկուսացուցանել· ի ոզ ոզ ոզ· 2· կոյտ տալ· պարել· զերծանել· պրծանել· Հոգոպրել· պրծոյ· ի ոզ ոզ· 2· ի ոզ ոզ·

Scansarsi, *vp. s'éloigner, se dérober.* ի ոզ ոզ· խուսել· փախչել· ի ոզ ոզ ոզ·

Scansia, *sf. bibliothèque*, f. *tablettes à mettre des livres*, f. pl. մատենադարան· պատուհան գրոց· տիրոջ ոզ ոզ·

Scansione, *sf. mesure des vers*, f. չափ քնոտիխեան տիրոջոյիչ· չափելն· Տանելն զոտս չափով բանիդ· ի ոզ ոզ· 2· ի ոզ ոզ·

Scantonare, *va. écorner.* 2. *éviter, éloigner.* Հատանել զանկիւնս· 2· խուսել· խուսափել· Հեռացուցանել· տիրոջ ոզ ոզ· 2· ի ոզ ոզ·

Scantonarsi, *vp. s'en aller, s'enfuir en cachette.* ի բաց երթալ· գաղտ փախչել· գաղտագող գնել· ի ոզ ոզ· տիրոջ ոզ ոզ·

Scapare, *va. arracher la tête aux anchois et aux sardines avant de les saler.* խուսել զգլուխս ոտիցդոյնս քան զդնդել· ի ոզ ոզ· Տանել ի ոզ ոզ·

Scapecchiare, *va. éplucher le lin.* մաքրել· զբրել· Հանել զչիչս կտաւոյ· տիրոջ ոզ ոզ·

Scapecchiarsi, *vp. se débarrasser, se dégager.* զերծանել· պրծանել· ի ոզ ոզ·

Scapecchiatójo, *sm. broie*, f. զբրի Հանելոյ զչիչս կտաւոյ· տիրոջ ոզ ոզ·

Scapestrare, *va. corrompre, débaucher.* ապականել զբաղ· աւասկիցդոյնել· ի ոզ ոզ· տիրոջ ոզ ոզ·

Scapestrarsi, *vp. se défaire de son licol. 2. se dégager, se délivrer.* 3. *vivre dissolument.* քակիտալ· ի ծոմ տալ զ ատամն· 2· ազատել· զերծանել· պրծանել· 3· կեալ անաւասիճեմիք· կենիկ ընդ ոզ ոզ· 2· ի ոզ ոզ· 3· ի ոզ ոզ·

Scapestrato, a, *a. délicole, e. 2. débauché, e, mauvais sujet.* 2. ապականեալ զբաղ· կիսոտ· անաւակ· անաւակ· կենիկ· 2· ընդ նեղելոյն· ի ոզ ոզ· ոզ ոզ·

Scapezzare, *va. étêter.* 2. *décapiter.* 3. *abattre la cime, le bout. Տան կոտրել զգագաթս ծառոյ· Հատանել զգագաթն ծառոյ· 2· գլխատել· 3· Հատանել զգագաթն ծառոյ· գագաթ· տալ ծառոյն տալ ի ոզ ոզ· 2· ոզ ոզ· 3· ոզ ոզ·

Scapezzone, *sm. taloche*, f. *coup de plat de la main.* ի ոզ ոզ· ոզ ոզ·

Scapigliare, *va. écheveler.* ածանդ խառնակել զկապս· ի ոզ ոզ· 2· ի ոզ ոզ·

Scapigliarsi, *vp. vivre dissolument.* կեալ անաւակ անաւակիճեմիք· ի ոզ ոզ· ի ոզ ոզ·

Scapigliato, a, *a. échevelé, e. 2. dissolu, e. աշագանդ· խառնակեալ· Հեւագ· Հեւագ ձակ· 2· անաւակ· անաւակ· կիսոտ· ի ոզ ոզ· 2· ի ոզ ոզ·

Scapigliatura, *sf. débauche*, f. անաւակութիւն· անաւակութիւնն· ի ոզ ոզ· ի ոզ ոզ·

Scapitamento, *sm. déchet, dommage*, m. աւելացք· ապրանք· վնաս· կորուստ· ընդոստ·

Scapitare, *va. perdre, mettre du sien.* կորուսանել· յերկի· առնել· ծառայանութիւն ի գլուխն կրել· ընդոստ լինել· Տեղիք վնասոյ· ոզ ոզ ոզ·

Scapito, *sm. perte*, f. կորուստ· ապրանք· վնաս· ընդոստ·

Dare a —, *vendre à perte.* վաճառել ինչ ապրանք· ընդոստ ըստ ոզ ոզ·

Scapitozzáre, *va.* écimer. Հատնել գլուխը ծառոց։ ապօշոբան ինչեր ընել ծառոց գլուխը։

Scapo, *sm.* escarpe, *f.* բան սեան. խոնարհ հագոյն մասն սեան. տիբեր պետին. տիբերի ոտի խոթոցք։

Scapoláre, *va.* délivrer. ազատել. վերծանել. ապրեցուցանել. խոշորանալ։ — *vn.* s'enfuir. 2. sortir. ի բաց երթալ. խոյս տալ. փախչել. 2. ելանել. գուսան. հեռանիլ։ 2. ազատ լսելիք։ — *sm.* coquelichon, m. 2. scapulaire, m. քաւութեան կնիկոց։ * վերար. 2. Հոյլանի Հանդերձ, ուրարկերպ արկանելի վանականաց։ 3. Հանդերձ, Հանդերձին Արոյ կամաին կարժեզոյ. բոհեղ պէտ. 2. խոնարհ արդան ասելը բոհիղ ապրատոյ։ 3. Ուսկէ պիտիի իշխելին ասելն լինդելի։

Scapolo, a, *a. c s. libre.* 2. célibataire. 3. badinant. ազատ. ծրթապատ. 2. ամուրի անձին. 3. Ծեղոյ ձի. ազատ. 2. երկին. 3. ենթակ ան։

Scaponíre, *va.* vaincre l'opiniâtreté. Նուաստել զհնաւանութիւն. յաղթել յամառանութեան ուրուք. խոտնել զերծանել։

Scaponíto, a, *a.* qui n'est plus entêté, e. դադարեալ ի հնաւանութենէ. ցածուցեալ ի յամառանութեան մտոց. խոտ զերծուեալ։

Scappaménto, *sm.* échappement, m. ի ինչ անաղ ժամացոյցի. ասոնց պէր ելքին։

Scappáre, *vn.* échapper. ապրել. Ազատուիլ. զերծանել. պրծանել. խուսել. փախչել. խոտնուիլ։ — la pazienza, perdre la patience. յուսել. ժլել. Նեղասրտել. զայրանալ. յամնալ. ասոյր ինթնելին. խոտելինել։ — alcuna cosa ad alcuno, réussir, parvenir à faire qc. յաջողել ի գործս ինչ. ի գլուխ Հանել. գալ լսելիրուն։

Scappáta, *sf.* escapade. f. 2 transport, m. 3. échappée, f. ուժգին յարձակումն, ընթացք. փախուստ (երիւորի. չանդ). 2. հեռանդ. գառանն. Հարատարհեղեն մտաց. 3. վրկագ. պատանք. յանդգնեն. փոյթ. (ոչ ինչ ելուզնելու ասելոյ) ծոյլոյ. ապ պերճոյ. 2. ոճիր. հեռանիլ. ներողեն. 3. խոհելը. գալիք խոհ։

Scappatója, *sf.* subterfuge, m. պատճառանք. բարդապոյք. պիհանն։

Scappellare, va. ôter le chapeau. 2. déchaperonner. 3. tirer le chapeau, saluer. բանալ գլուխն. Հանել գնդան. գլխանոցի. 2. Հանել գլխանոց օրանան ծեղոյոց. 3. բանալ գլխան յոդելին. ողջոյն տալ. գալեզը տլիսի. լուծիս տլիսի. 2. ով խոհլորելն պատելը լսելորնի. 3. պատ տլիսի. խլոր վերի։

Scappellótto, *sm* taloche, f. կռանդ, ապտակ ի ծայրագրին. (խնդալ) ծեծոյն, տելելի։

Scapperúccio, *sm.* capuchon, m. քուսիկ ապ կնիկոց. * վերար. ծորոգալ գալելը։

Scappinare, va. ressemeler des bottes, des souliers, des bas. Նորագել զանն (ոչ կոց, գանկապանաց). (ծոգոճ, ոչոգ) պատելը ինչելնելի։

Scappino, *sm.* chausson, m. անն (ոչ կոց, գանկապանաց). (ոչոգ, ծոգոճ) պատելը։

Scapponáta, *sf.* repas de paysan pour un nouveau-né, m. Հագկերոյն գիտակաց վասն Մորեհան ոգոյց. ինչ խնամ ոգոյ ասոնց տեղելիքեր ընծեին։

Scapponeáre, va. réprimander. կշտամելել. յանդիմանել. ապոյնել. խոսելինել։

Scapponéo, *sm.* mercuriale, f. կշտամելոյ. յանդիմանութիւն. խոսելը։

Scappucciáre, va. ôter le capuchon, découvrir. Հանել գլուխ ապ, բանալ գլուխն ուրուք. պերին պատելելը լսելորնի. պատելը ապոյ։ — *vn.* broncher, faire une faute. պրալել. վրիպել։ խոսելինել։

Scappucciársi, vp. s'ôter le capuchon. Հանել զեր կնիկոց. ինչ պատելելը լսելորնի։

Scappúccio, *sm.* bévue, f. վրկագ. պրալանք. խոսելը. պատ։

Scaprestáre, *v.* Scapestrare.

Scapricciáre, *va.* faire passer les caprices. Scapricciire, *vp.* յաղթել Հանդից. առանձին պարտութեան ուրուք. փարատել զդան կամերին ուրուք. փոփոխը ելորնի. լեզելին լեզերին։

Scapriccirsi, *vp.* se satisfaire, passer, contenter son envie. կատարել զՀանդս իւր. զդանկամերին. Հանել զանձն հոլյսի ինչ ինչ առյոն. պերելին լեզ ելին։

Scapulare, *v.* Scapolare.

Scarabáttola, *sf.* petite armoire grillée, f. արկղիկ (չգնաղ իրաց) պատեալ ազգաին. (Պատի լեզելեր ծղոնոճ) ծոգոճելը ապոյնելին։

Scarabeo, *v.* Scarafaggio.

Scarabillare, *va.* arpéger. Ջնդագանալ ի գնարն Հարկանել զարս գնարի. ապոյնոգ ինչելնելին պերեն լսելին։

Scarabocchiáre, *va.* griffonner en écrivant. ապոյնել գրատետն ի դրելն. յոտի գրել. պատելը տիբելինել. ցեղեն խոսելը։

Scarabocchiatóre, *sm.* barbouilleur de papier. Scarabocchino, *sm.* ապոյնել գրատոյ. յոտի գրել. պատելը տիբելինելն. ցեղեն խոսելոյ։

Scarabocchio, *sm.* griffonnage, m. ցեղ, ապատ ի վերոյ գրատետն. պատելը լսելեն։

Scarabóne, *sm.* escarbot, m. ցոգոց. գոտ պերճելի։

Scaracchiáre, *va.* se moquer. պատելել. Ծաղր ապնել. ցեղելինել։

Scarafaggio, *sm.* scarabée, escarbot, m. ցոգոց. կոյապնդոն. գոտ պերճելի։

Scarafaldóne, *sm.* les archers des Juifs, m. pl. Նաբրակից ժողովրդականոյն. պետելոյ խոսելոյնելը։

Scaraffare, *va.* arracher par force. կորզել. յորձել. յափշտակել. փոխոճ. լեզելոյ ապ։

Scaramázzo, a, *a.* baroque. ոչ քաղ բոլորաձեւ, անշարժի (մարգարիտ). խոսելելի ելոյան, պետելնելոյ (խոնի)։

Scaramúccia, *sf.* v. Scaramuccio.

Scaramucciare, *va.* escarmoucher. Թնդեն. մարտիլ բանակ. ապոյնոճելի ելինել։

Scaramúccio, *sm.* escarmouche, f. Թնդեն. Scaramúgio, *sm.* յմարտ. ապոյնոճելի։

Scaraventare, *va.* lancer avec force. Ձգել ուժգին. արձակել. աասակաբձակ. Եշ. ըլլալ ուժեղ.

Scarbonchiare, *va.* moucher une chandelle. Յարդարել զջրագին. Հման պաշտառան ելոյսն.

Scarcare, *v.* Scaricare.

Scarceramento, *sm.* délivrance de prison, f. ազատութիւն ի բանտէ. Հանբատան ելբաբձոնք.

Scarcerare, *va.* délivrer de prison. Թափել. Հանել, ազատել ի բանտէ. Հանբատան ելբաբձոնք.

Scarco, *v.* Scarico.

Scardassare, *va.* carder la laine. 2. critiquer, mordre. զդել. ատնաբել. գաւաւս. 2. խծրտել. բիծ դնել. պարսաւել. Խնդ Ելբաբձոնք. 2. ջնջոտիլ. Հասասբ պաշտել. Ելբ՛ Խնդ Խնդ.

Scardassiere, *sm.* cardeur, m. զդիչ աատեւոց. Հանբոց.

Scardasso, *sm.* carde pour la laine, f. ատնաբ գաւբ զդելոյ. Խնդ Ելբաբձոնք.

Scarferone, *sm.* bottine, f. Կաւլիկ. Ծիբիկ.

Scarica, *sf.* décharge, f. Թափելին, Հանելին զբեռնիս. 2. արձակումն Հրացանից. Ելբ՛ ոճեն Խնդ պաշտելիս. 2. Լբջ Ելբ՛ ջնջելբելին պեբոնե ոճբ՛ձոնք. Ոճել Խնդ՛.

Scaricabarili, *sm.* sorte de jeu d'enfants. խաղ ինչ մանկանց. պբ Նբվ լջնոտ ջայձոնս.

Scaricalàsino, *sm.* jeu des dames rabattues, m. ապդ ինչ խաղ ի ատաղաղի. Հասբս Խոխոնջին խաչելիճեն պբ Ելբ՛ելիս ջայձոնս.

Scaricamento, *sm.* déchargement, m. Թափելին, Հանելին զբեռնիս. Ելբ՛ոճ պշտելիս.

Scaricamiracoli, *sm.* hâbleur, m. առասպելաբան. առասպել. շաղիպագի. Լոճասան. Ծեբելիչ.

Scaricare, *va.* décharger. Թափել, Հանել, բառնալ զբեռնիս. Ելբ՛ելիսաղանել. Ելբ՛ձոնել. 2. արձակել զգաւեբաձգական ասօճս. Խնդ պշտելիսել, ատաղ ասձոնք. 2. (Ելբ՛ձելբ) ազձոնք (Ելբ՛ձ) ոճնել.

Scaricarsi, *vp.* se décharger, ôter son fardeau. 2. décharger sa conscience. 3. se décharger, se jeter dans la mer, etc. Թափել, Ի բաց Ելբ՛ձոնել յանձնել զբեռնիս Ելբ՛ձ. Ելբ՛ելիսաղանել. 2. Հանդուցանել, պարզել զԼիդիչ ձնաղ Ելբ՛ոց. 3. Թափել, գնալ, Հանել (ի ծով). Խ՛ոճելիսել, ատաղ ասձոնք. Խ՛ելբ՛ելիսել. 2. Ելբ՛ելիսել բոճոնս. Լոճելբ՛ոց. 3. (Ելբ՛ելիսել) ոճնել. Ելբ՛ձոնել.

Scaricatojo, *sm.* lieu où l'on décharge, m. տեղի զբեռնիս Թափելոյ. Խնդ պշտոճոճ Ելբ՛.

Scaricazione, *sf.* décharge, f. Թափելին, Հանելին զբեռնիս. Խնդ պշտելիս.

Scarico, *sm.* décharge, f. 2. évacuation, f. 3. justification, f. Թափելին, Հանելին, Ելբ՛ձ Թափելին զբեռնիս. 2. Թափելին (ջանելբբոյ). Ձաբբոճելիսին. 3. պբպաձոյցանելին. Ելբ՛ապոճոճելիսին. Խնդ պշտելիս. Խ՛ելբ՛ելիսել. 2. (Ելբ՛ելիսել) ոճնել. Ելբ՛ոճ. 3. ապոճոճելիսին Ելբ՛ելիսել.

— a, a. déchargé, e. 2. débarrassé, content, e. 3. clair, serein, e. 4. (couleur) claire, lavée. 5. ivre, e. tranquille. 6. indifférent, e. sans partialité. Թափեալ, զերծեալ ի բեռնից. Ելբ՛ելիսաղանալ. 2. գոհ. զանբաւեի. ազատեալ. ապրեալ. 3. պայծառ. պարզ (երկինք). 4. պայծառ (գոյն). 5. անկախաձ. խաղաղ. 6. անխոհբ. չմիամտ. ազբբ. Խ՛ոճելիսին պշտելիսել. Ոճբ՛ոճելիս. Խ՛ելբ՛ելիսել. 2. Խ՛ելբ՛ոճոճ. ապոճ. 3. ապբ (հովս). 4. ապբ (բեռն). 5. Ելբ՛ձելբոճոճ. Եդն. 6. ապբ ոճբ՛ Խ՛ելբ՛ձոնք. Հաձելբ՛ոճ.

— di collo, di gamba, qui a le cou étroit, la jambe fine. Նբբաաձոնք. Նբբաաձոն. Խնդ պշտ՛ապբ. Խնդ պոճ՛ոճբ.

— di pensieri, exempt de tout souci. անհոգ. գ՛ոյապբ.

Scarificare, *va.* scarifier. Վէրս Հատանել. ցանել Նշոյտակս. * կիզեւատատակել. * չատանել. ապբձոնք. Հաճոճոճ Խնդ՛.

Scarlattina, *sf.* fièvre scarlatine, f. Ծբբաաձոնք, տատաբատն տենդ. Ելբ՛ձելբձ.

Scarlattino, *sm.* écarlate, f. Ծբբաձոնք. գոյն Ծբբաձոնք. Ելբ՛ձելբձ.

Scarlàtto, *sm.* écarlate. Ծբբաձոնք. տատբ Ծբբաձոնք գոյն. Խ՛ոճելիսին. 2. ապ ձջ՛ոճ. Խ՛ոճելիսին ձջ՛ոճ՛.

Scarmiana, *sf.* pleurésie, f. կողպատանջ Ելբ՛ձն. Կողպատիճ ջնջոճ. ապ՛ելբ՛ձ. ՀԼՀ (ապ՛ելբ՛ձն).

Scarmanare, *va.* gagner une pleurésie. զբաւել ի կողպատանջ. ախտանալ զկողպատանջ. ապ՛ելբ՛ձելբ (ապ՛ելբ՛ձն) ըլլալ.

Scarmigliare, *va.* hausp iller, écheveler. Ձեբաբակ ատնել. Հատանել (զպարս). (ապբձ) Ելբ՛ելիսաղանել.

Scarmigliarsi, *vp.* se prendre, se tirer aux cheveux. ատնել զՁեբաբ. զՁեբաբ միմեանց. Կռգել. Ելբ՛ոճելիսին ապբձոնք ձաբբոճոճ. պեջոյբ.

Scarmo, *sm.* scalme, m. Եբբիի զՁեռակս կապոյտ. Նեղոտ Ելեակաղ. Ելբ՛ձ ելեակբոճ ելբ՛ոճ ապբձոնք. գոյտոճ Ելբ՛ձ.

Scarnamento, *sm.* incision, f. վէրք. ցառաձ Նշոյտակս. * չատատբ. * կիզեւատատակ. ապբձոնք. Հաճոճոճ.

Scarnare, *va.* scarifier. 2. décharner. կիզեբել. ցագել. Խզել. ցանել. վէրս Հատանել. 2. զՁեբել զՁոսն ի ցագելոց. 3. զբեռել, բառնալ, Հանել ձաղ ինչ յՁեբեակոց. ապբձոնք. Հաճոճոճ Խնդ՛. 2. ոճբ՛ելիսին Խնդ ֆապբձոնք. ապբձոնք. 3. Խ՛ելբ՛ելիսին ապբձ. Խ՛ոճելիսին պբ ապ ֆապբձոնք.

Scarnarsi, *vp.* maigrir, perdre son embonpoint. Ֆոսել. Ելբ՛ձելբ ցագել. Ելբ՛ելիսաղանել. ապբձոնք.

Scarnasciàre, *vn.* faire le carnaval. կատարել զատն բաբելիդատն. զբաւոյ. ապբձել (ի բաբելիդատի). (Ելբ՛ ոճելիսին) ապ Խ՛ելբ՛ելիսել. Խ՛ելբ՛ելիսել ապբձոնք.

Scarnatino, a, *a.* incarnat, e. ի գոյն ապբձոյ. ապբձելագոյն. Ելբ՛ձ ոճելիս.

Scarnificare, *va.* ôter la chair, scarifier. բառնալ զՁոսն. կիզեբել. ցագել. Խ՛ելբ՛ապբձոնք. Ելբ՛ձոնք. Ելբ՛ապբձոնք. Ելբ՛ոճելիսին.

Scarnire, *va.* amaigrir, consumer. Ծբբել.

մաշել. փոսել. Ծակել. ջրահոսելմամբ. ըս-չեքնամբ. 2. v. Scarnificare.

Scarnito ,ա, a. maigre, extenué, e. փոխա-

Scárno, }Ծերակաց. Ծիրանաց. ագահաց. ցա-Scárno, }մաքակաց. Իբրեւ. ջղահոտ. ծոռոտ։

Scarnovaláre, v. Scarnascialáre.

Scáro, sm. scare, m. ակարոս. Ձուկին ինչ. Խոժոռ դալլոս։

Scárpa, sf. soulier, m. 2. talus, m. 3. escarpe, f. օգր. Հագամեան. մայի. 2. գառիվայ տրմայ. 3. գառվիայր. գժուարկիր. Խոռոտոտ. Խժռուն. (Խոզոտ). 2. գոտեորըն լեռնին, կռնչն. 3. Խժռուն. ոտրե Խեր։

Scarpáccia, sf. vieux soulier, m. օգ յոտի. Խոսի փոխուն։

Scarpellára, va. tailler, ciseler les pierres. 2. sculpter, graver. կոտիլ. կռել. 2. քանդակել. գրաշել. փոլեր էլե Խծոնի. 2. ոյ-ոյ.

— vn. s'égratigner. մաշել. կեղծրել. ցանել եզիպամբիր զիր մարմին. ըրբռնուիլ։

Scarpellàta, sf. coup de ciseau, m. հարուած գրոցի. (ըռնելը) փոլեր էլե ոտրե։

Scarpellatóre, }sm. tailleur de pierres, m.

Scarpellino , }քարակոփ. գրօշող. ըռնելը։

Scarpéllo, sm. ciseau, m. 2. arçon, m. քանդակագործի. գրոց. 2. կամարակերպ ձուզակ. Ոեիր փոլեր. ըռնելը փոլեփ. 2. ոեիրելքան փոխանակ։

Scarpétta, sf. }petit soulier, m. մայի փո-

Scarpettino, sm.}գրիկ. փոխուն փոխուն։

Scarpíccio, sm. action de fouler aux pieds. կոխումն. ասանձին ոտքիսանելու. ըշնչումն։

Scarpináre, vn. marcher vite. երթալ արագ ըռնելով ինչոնց. Խոսոխուն։

Scarpino, sm. escarpin, m. օգ փոքրիկ. փոխուն փոխոտոտոր։

Scarpióne, sm. scorpion, m. կարիճ. 2. փոր. Ձուկին ինչ. Ոեիրեղ. 2. ըռնելեցին։

Scarpóne, sm. gros soulier, m. օգ մեծ. ոեիրեղ փոխոտոտոր։

Scarriéra, sf. gens de mauvaise vie, m. pl. խառնաղացեայք. խուժան անօրինաց. Ծիրանականք. ասատկեայք. Խոշորոտիբ. լոփ. ըռնելը Ոռնչիբ։

Comprare, vendere per —, faire la contrebande. գնել. վաճառել գաղտ գործելեալ իրս. Ծակելըն. Խոսոտ Ձոլ ոեիրեն. ոռնիսն։

Scarrozzáre, va. courir en carrosse, երթալ. արշաւել կառապ. սրտապոլըս ինչոնց. Ծուշոն։

Scarrucolaménto, sm. mouvement donné au moyen d'une poulie, m. Ձգումն, շարժումն Ձաճարակաս. Ծաճարապոլըս ծուշըսոնիս. լեռոն. ոեիրեղոլիբ։

Scarrucoláre, vn. glisser dans la poulie. ա-ցագալեմամբ սահել, Ծագալ ի վայր. Ձոսել չաւոնի Ձաճարակին. Ծաճարոնըն կեն իշչ ըշո ոլոռը ինչոնց. ոռըշնուիլ։

Scarsaménte, av. pauvrement. Ձչդուխեամբ. Խնայելով. Ձչդելով. ագքատութեամբ. Ձիչվի. ոռ։

Scarsapépe, sm. marum, m. Հալեւորեան. Խոտ ինչ. Ձոզոտնիս. լեռոյոտ. Ծչրէ. Ծրեռնոռ։

Scarseggiáre, va. ménager la dépense, les présents. Խնայել ի Ծախս. Ձչդել. Խոռոտոլեր ինչոնց. (Խոզ-) եշոյոտնիլ։

— vn. manquer. կարսակել. շքաւորել. գործոնեն ոչնչ։

Scarsélla, sf. bourse pour l'argent, f. քսակ արծաթոյ. ոեիրեղ ոեիրեղ։

Scarsétto, a, a. petit, e. խուն. սակաւ. Ծոտոր. փոքրիկ. ոեիրեղոտ. ոռ։

Scarsézza ,}sf. épargne, m. mesquinerie, f.

Scarsità, }2. disette, f. manque, besoin, m. Ծչնայնութիւն. Ձչդութիւն. ագքատութիւն. պակասութիւն. Ծուսապատիճն. Ոեիրեղոլեիբ. Ծաճարոնըն ոեիրեղոլեիբ. Խոռոտոլեր. 2. Խոշոնելըն. Խոռոտոլեիբ. ոռըշնուիլ։

Scárso, sm. manque, m. պակասութիւն. հասկնի.

— a, a. nécessiteux, se. 2. petit, e. modique. 3. avare, tenace. 4. circonspect, prudent, e. կարօտ. չքաւոր. 2. պակաս. Ծուսապատիճ. խուն. գոյն. 3. Խնայող. Ձչդող. ոեիրեղ. կղպր. 4. զգոյշ. արիական. իմաստուն. գործոնեն. 2. Խոռոտ. ոռ. ոեիր փոխեր. 3. Խոշոնելըն. Ոեիրեղոտ. 4. ոռըշնուիլ. ըշոնիսնիլ. ոեիրեղոլ։

— di danari, court de finances. չքաւոր. Խոռոտոլ. ոչնչոյոտ։

Moneta scarsa, monnaie qui n'est pas de poids. պակաս արծաթի. արծաթի որ կշռան չէ արդար. Ոեիրեղ Խոռոտ ոեիրեղ։

Scartabellare, va. feuilleter un livre. թերեւնամբ վարկապատի. ի Ծարեւանցի անգանել. Խոռիսն ոեիրեղ ոեիրեղոտ. ոեռոլեղոտոր ոեիր ոեիրեղոլ ոեիրեղոտ։

Scartabéllo, } sm. paperasse, f. անարգ.

Scartafaccio , } անպիտան մատեան. յոտի մատենագրութեան. Խոռոլեր Խոռ ոեռոլեղոտոր. Ոեիր Խոռոտոլ ոեիրեղոտ. Ոեիրեղոտ ոեիրեղոտ։

Scartamento, sm. rebut, m. մերժումն. չքնդունելութեան. Ծոռոտոլ ինչոնց.

Scartáre, va. écarter (aux cartes). 2. rejeter. ի բաց ձեռնոյ. գանելոյր գաթակաս խաղատն. 2. ընկենուլ. մերժել. չքնդունել. Ձրամարել. Ծյոռոներ ոչոլ. Ձչոռոներ ոեռոլեղոտոր. 2. Խոռոտոլ ինչոնց. ըեռոտ ինչոնց։

Scartáta, sf. rebut, m. մերժումն. Ձրամարելութիւն. Ծոռոտոլ ինչոնց. ըեռոտ։

Scartáto, a, a. ecarté, e. 2. rejeté, e. ընկեցեալ. ի բաց ձեռնոյ (բարեաց խաղատն). 2. մերժեալ. ընկենցեալ. Ծյոռոնեա լըռնոլեղոտ. ոռոտըսնիլ (ոռոյ ոեռոլեղոտ). 2. Խոռոտոլ ոչ Ձաճարակ։

Dar nelle scartate, dire, répéter des choses très-rabattues. 2. s'emporter de colère. վերի ի վայր յեղդեղալ գոյացեալ ինչ բանս. խօսել զլուխ, զմտաւոր. 2. կատաղել. գոյգրանալ. արտնանիլ. ոեիրեղ. ոռոյոտնիլ. ոռոյ ոեիր ոեիրեղ ոեիր ոեիրեղոտ. 2. Խոռոտոլ ոչ Ձաճարակ։

Scárto, sm. écart, m. 2. rebut, m. ընկենուլն. ի բաց գանելոյր գաթակաս խաղատն. 2. մերժումն. չքնդունելութիւն. Ոռոյ ոեռոլեղոտոր ըեռոտոր. 2. Խոռոտոլ ինչոնց։

Scarzo, a, a. agile, délié, e. երագ. դիւրա-

շարժ. թեկնածանդամ. Ծրթաւարտ. Խնձոյ-ուխտ. վ-ութ։

Scasare, va. chasser de la maison. Հանել. մերժել զոր ի տանէ. Խլեն էշխարհէ։

Scasimodice, v. Spasimodice.

Scassare, va. decaisser, tirer du coffre. 2. rompre, briser. Հանել յարկղէ. 2. մանրել. բեկանել. խորտակել. ՈՒոշտիան էշտուհա. 2. ջարդել։

Scassatúra, sf. action de décaisser. Հանելն յարկղէ. ՈՒոշտիան էշտուհա։

Scassinare, va. mettre en pieces. խորտակել. փշրել. Ջախջախել. ապականել. Ջարհա. Ջարե Ջարելե. Ղերդաո ինիե։

Scásso, sm. terre défrichée, f. երկիր վարեալ. Հերկ. անդասան. Ուխտ-ուխտ, Ելեկնիք Ջեզրե։

Scatagnare, va. chercher des échappatoires. խուսափել. խոյս տալ. Ջուլոնք էքերէ։

Scatalúffo, sm. taloche, f. կռանփ. ապտակ. Ծատ-ուռ. -ինէ։

Scatarrare, va. cracher. Թքանել. Ուն-ուրէ։

Scatarráta, sf. crachement, m. թքանելն. Ուն-ուրը։

Scatenamento, sm. déchainement, m. արձակումն, ազատութիւն ի շղթայից. Ընձիղուեն Ջեզրե։

Scatenare, va. déchainer. արձակել. լուծանել, ազատել ի շղթայից. Ընձիղրուեն Ջեզրե։

Scatenersi, vp. se déchainer. ի բաց Թօթափել զանձին. խորտակել. խզել զշղթայս. 2. յանձն առնուիլ. գոյզնալ (Հոգնոց). Ընձիղրուեն Ջ-ուրուրնե. 2. էհաղնիլ (ՐՈՒ-ՀԱՒ-որ) Ջեզրե. Էքերնե։

Scátola, sf. boîte, f. 2. tabatière, f. տուփ. 2. տուփ ծխախոտոյ. Ջ-ուրնե. 2. Ընձիղե Ջ-ուռուռուռ։

Scatolière, sm. faiseur, vendeur de boîtes, m. որ գործէ, վաճառէ տուփս. Ջ-ուռուռնե։

Scatolóna, sf. cassette, f. տուփ մեծ. -ուռ-ուռնե։

Scatolóne, sm.) չի-ե Ջ-ուռուռ։

Scattare, vn. se détendre. 2. passer, s'écouler. Թռչտանալ (ազեղան...). 2. անցանել, աւազել (ատաղ). (Խոյ) Հեվնէրնե։

Scattatójo, sm. noix de l'arc, f. յարկղի ազեղան. գործի կորակաուց. յոր Հասասարի լար ազեղան. Խայ Ջ-ուռուռնե ՈՒՈՒ-ուռ ոեՀէր -ուբէր։

Scátto, sm. détente, f. 2. différence, inégalité, disparité, f. Թռչտանալն (ազեղան). 2. չմարտանութիւն. խարբ. (Խոյ) Հեվնէրնե։ 2. Ջ-ուրէ։

Scaturígine, sf. source, f. աղի ազբեր. աղբեւրի. աղբերական. --- Ջ-ուռ-ուռէ։

Scaturimento, sm. jaillissement, écoulement. m. բղխումն. Ղուռումն. աղբ Իերթնե --- Ջ-ուռնե, ւբէռ, -ուռ։

Scaturire, vn. sourdre, jaillir, prendre, avoir sa source. 2. couler. բղխել. եփնել ի ւբէր. 2. Ղուռ. աղբ Իերթնե --- ւբէռնէ, Ջ-ուռնե. -ուռ ուՀե. 2. -ուռ։

Scavalcare, va. démonter un cavalier. իջացանել, բնկնեցուցանել զեզերանելն. -ուռուռ Ընձիղրուեն։

— altrui, supplanter qn. le ruiner dans son esprit. Ղաչաց Հանել. բնկնեցուել զոմեէ զաեղի ութոյ. Ուերնէն ուռ-ուռէ ւեՀէր-ուբէր. Հանդուցանել ուՀե։

— vn. descendre de cheval. իջանել յերիասարէն. -ուռուռ Ընձիղ։

Scavalcato, a, a. démonté, e. 2. supplanté, e. իջեալ յերիասարէն. 2. Ղաչաց եզեալ. զբերկալ ի պատուոյն. -ուռուռ Ընձիղ. 2. Ուռուռուռ Ջեզրէ։ ուռ-ուռ Ջեզրնէրնե։ -ուռ ուՀե։

Scavallare, v. Scavalcare.

—vn. se donner à la débauche. տալ զանձն ի պղծութիւն, ցանապատութիւն. Ընձիղնե ուռ-ուռ։

Scavamento, sm. fouille, f. պեղումն. Ջ-ուռ։

Scavare, va. creuser, fouiller. պեղել. բրել. Ջ-ուռուռ։

Scavatúra,) sf. fouille, action de creuser, Scavazióne,) f. պեղումն. Ջ-ուռ։

Scavezzacóllo, sm. chute, ruine, f. 2. fig. danger, m. 3. homme dissolu, méchant. երՀասն զուռուռ. զլորումն. զարաշարն լինել. կործանումն. 2. վտանգ. 3. որ զուռուռ իմն երթայ եւ զեղծի. անապատ Ընձիղուռ զնայ. ուռ-ուռ Ընձիղնե. զել ուռուռ ուռ-ուռ Իերթ Ջեզր Ջեզրե։ 2. Ընձիղնէրնե։ 3. ուռնէրնե. Ջեզրե։

A —, à bride abattue. զաՀավիժ զոռա-Ղոս. շտապ տապտապա. Ղոռա-ռա-բրոնեն. Իերթ Ջեզր. -ուռուռ Ընձիղրուե։

Scavezzáre, va. rompre. 2. précipiter. խորտակել. ՋաՀխաել. բեկանել. 2. զարՀավիժ զոռա Ղոս լինել. կործանել. ապականել. շարաչար վարել. Ջ-ուռուռ. 2. Ընձիղուռ. ուռ-ուռ ֆնե ուռ-ուռնէրնե։

Scavezzársi, vp. ôter de sa tête. զուռուռ երթալ. խորտակել պարանոյն. անվտանգ պարանոյի ի դլխոյ. ուռնե Ջզրուռուռ. Իերնե ուռ-ուռ։

Scavigliársi, vp. se délivrer. Թռչել զանձն. ի բաց Թօթափել զանձն. ապատել. ուռ-ուռ Ընձիղուռ։

Scávo, sm. creux, m. փոս. խոռոչք. խորխորատ. ՈՒուռուռ։

Scazzellare, vn. foûtrer. զբօսանել. զուարճանալ. Խոլնէրնե. -ուռ Իերնե։

Scazzónte, sm. season, m. սկսումն. ապՀ ինչ չափով բանից ցանաց եւ պատմութեանց. Ընձիղուռ։

Scebran, sf. ésule, f. lithymale, m. կաղամբուռն. խոտ մեղ. * կաղնեղոյզ. ուռուռնեՀե. Ջեզրեր։

Sceda, sf. minute, f. 2. raillerie, f. նախագրագիր. առաջին գիր (գրության). * նախագրական. 2. խաղ. կատակ. կատակերգութիւն. ծաղրախօսութիւն. ուռ-ուռնեՀե. 2. Ջեզրե. Ընձիղուռ. ՈՒուռուռնեՀե։

Scedáto, a, a. railleur, se. ծաղրածու. Հոգիսուն. խեղկատակ. Ուռուռուռ. ՈւռուռնեՀե։

Scederia, sf. moquerie, f. կատակ. խեղկատակութիւն. Ընձիղուռ. ՈւռուռնեՀե։

Scedóne, sm. v. Meusola.

Sceglimento, sm. choix, m. ընտրութիւն. -ուռնեՀե։

Scegliere, va. choisir, élire. ընտրել. որոշել. գատանել. -ուռնեՀե. ոյշ-ուռնե

Scegliticcio, *sm. rebut*, m. արհամարհ ընարելք. խառան, չոափ, ամբարդ մասն. ոչնչ. ֆիճաս հետևոն. կեղծ. ոխերնդիս։

Sceglitóre, *sm. qui choisit.* ընարիչ. ընտրելի. ոխերնդ։

Scelesto, *a, a. scélérat, e.* մանա. գրամ. մանա. ամբարիշտ. նենգ ֆիճաս։

Scelleraggine, *sf. scélératesse*, f. եղեռն.

Scelleranza,) անհր. անարեմանիություն. ա-
Scelleratézza,) պիրատությունիություն. ամբարշտությունիություն. նոչս-ոչնչեն. ֆիճաս։

Scelleratamente, *av. méchamment.* մանա. ինեանիս. ամբարշտաբար. գիճաբարանե։

Scelleratezza, *sf. scélératesse, perfidie, action noire*, f. չարիք. մանաությունիություն. ամբարշտությունիություն. ամբարշտաությունիություն. ոհիր. խոչոհոչեն. ֆիճաս. չերէ։

Scelleráto, *a, a. scélérat, e.* մանա. գրամ. մանա. ամբարիշտ. վրիժագործ. ամբարշիշտ. ամբարիշտ. նոչսոհոչ. գիճաբարանե։

Scellerità, *sf.*) *v.* Scelleratezza.

Scelo, *sm.*) *v.* Scelleratezza.

Scélta, *sf. choix*, m. 2. *élite*, f. ընտրանիություն. 2. ընտրանք. ընտրք ընտրելք. ագիտ մասն. ծպտրագոյ. ագարեակ իրք. ոխերնդ. ինիչեաց. 2. ինտրք. գիճաբարանե. ինչ նոչ գիճաբարանե։

Dare —, *laisser le choix.* ոչնչեն. ոհանել. ինձրել գիճաբարանե. ոխերնդ ոչնչեն։

Fare —, *choisir.* ընարել. ոխերնդ։

Scéltezza, *sf. choix*, m. ընարելություն. ընտրելիություն. ոխերնդիս. ոխերնդ։

Scélto, *a, a. choisi, élu, e. 2. exquis, excellent, e.* ընարեալ. 2. ագիտ. ընարք. գամանական. ոխերնդիս. 2. ինչ. ոխերնդ։

Sceltúme, *v.* Scegliticcio.

Scemamento, *sm. diminution*, f. նուազություն. նուազելիք։

Scemare, *va. e n diminuer.* պակասեցուցանել. 2. պակասել. նուազել. նուազելիք. 2. նուազելիք։

Scematore, *sm. qui diminue.* նուազեցուցիչ. նուազելիչ։

Scemo, *sm. diminution*, f. նուազություն. պակասություն. նուազելիք։

— a, *a. diminué, e. 2. privé, e. 3. niais, imbécile.* պակաս. նուազեալ. 2. ունայն. զրկեալ. անկեալ. վերկեալ. 3. պակասամիտ. անմիտ. պակերաք. նուազելիք. նուազ. 2. հանդարտ. պղ. 3. ոխերնդ ինչ-ոչնչ։

Sentire dello —, *être imbécile.* պակասամիտ լինել. զգալանել. զանմտություն իսպ. ոխերնդ ոչնչ. անհոչնչեն ինձրելիք։

Luna scema, *lune en décours, en déclin.* լուսին հինանալ. մոտենալ. նուազելիս ալ։

Scempiaggine, *sf. fatuité, niaiserie*, f. պակասամիտություն. անմտություն. պակասամտություն. ոխերնդիս. անհոչնչեն։

Scempiare, *va. deptier. 2. expliquer. 3. massacrer.* պարզել. տարածանել. 2. մեկնել. յայտնի անել. 3. ոտնձգել. (ոչնչեն) ոչնչ. 2. ոչնչեն ինձրե. 3. նուազեն վերջեր։

Scempiataggine, *v.* Scempiaggine.

Scempiato, *a, a. deptié, e. 2. hébété, e.* պարզեալ. 2. պակասամիտ. ծանդարամիտ. ագիտ. ոչնչեալ. 2. անմտ. նուազեն. նուազելիք։

Scempiézza, *sf. simplicité*, f. 2. *fatuité*, f. պարզամտություն. 2. անմտություն. ծանդարամտություն. պերնչաբ. 2. ոխերնդիս։

Scempio, *sm. supplice*, m. *peine*, f. 2. *massacre, carnage*, m. չարչարանք. ատելագործ. 2. կոտորած. նուազելիք. նուազեցնել. 2. ոխերնդ։

— a, *a. simple.* 2. *sot, te.* մի. պարզ. 2. գիճաբար. պարզամիտ. անմիտ. ծանդարամիտ. ագիտ. պերնչաբ. 2. պերնչաբ. նուազեն։

Scena, *sf. scène*, f. 3. *théâtre*, m. 4. *pièce de théâtre*, f. 5. *apparence, scène*, f. տեսիլ. վարք տեսլեանք. տեսլի գոր յանդիման առնելն գուսանելն եւ յորում կարճեցուցանեն ինչ եղեալ ինչ գործոյ գործն. 2. ծառն մի. տեսիլ մի. խաղ մի. 3. ծիածան. 4. տեսիլ. գուսանական. գուսանական խաղ. երգ. ձայնամանիություն. երգահանություն. *կատակերգություն. *ողբերգություն. 5. տեսիլ. երեւոյթ. դէմեան. ոխերնդաձեւ. 2. ինչ. ոխերնդիսեան. 4. ոխերնդ. ֆիճաս ոչնչեն գուսանելն։

Comparire, venire in —, *paraître sur la scene.* երեւիլ. յանդիման լինել. օրինաց ոչնչեն. ոխերնդիսեան։

Scene, pl. *scènes, décorations*, f. pl. դիպոք ընտրելք. ֆիճաս ոչնչեն ոխերնդիսեան։

Scenário, *sm. affiche de spectacle*, f. 2. *scènes*, f. pl. գիր տեսլեանց. յայտարարություն ներկայից. 2. դիպոք ընտրելք. ոխերնդիս ոչնչեն. ոխերնդիսեան։

Scendere, *vn. descendre.* 3. *attaquer, faire une irruption.* 4. *diminuer de prix.* 5. *terminer.* 6. *condescendre.* իջանել. 2. իջանել ընդ գետն. երթալ քան զերկայնեցեալ գետայն. 3. իջանել. անկանել ի վերայ յարձակել. 4. նուազել գնոյն. 5. յանգել. կատարել. 6. զիջանել. անաւ. հաւանել կամաց ալյոց. ոխերնդ. 2. յոյսն ինչ. 3. ինչ-ոչնչեալ. ոխերնդ ինչ. 4. գաճառ ոխերնդ. 5. ոտձա, գիճաբար ոչնչ. 6. ինչ ոխերնդ ոչնչ ինչ։

— *va. faire descendre.* իջուցանել. ոխերնդել։

Scendibile, *a. aisé à descendre.* գիւրին իջանել. ոխերնդ։

Scendimento, *sm. descente*, f. ելք. իջումն. ոխերնդ։

Scenéggiare, *vn. déclamer au théâtre.* ոտանել. գուսանել. հրապարակական լինել ի ծառայս. ոխերնդ ինչ նոչ ոխերնդ։

Scénico, *a, a. scénique.* գուսանական. մանաղոյ տեսլեանց. խաղայ. ոխերնդիսեան։

Scenite, *sm. scénite.* վրանաբնակիչ. ոչոչ ոխերնդ ոչնչեն ոխերնդիսեան։

Scenografia, *sf. scénographie*, f. տրուագծանկարչություն. ոտարատանկարչություն. ոխերնդիսեան ոչնչ ագիտ ինչ երեւիցի ագոյ. տեսակարարելիք. ոխերնդ ոչնչեն. ոխերնդիսեան։

Scenopégia, *sf. scénopégies*, f. pl. առն տարագամարարագոյ. ոխերնդ ոչնչեն։

Scentre, (a mio, a tuo —), *avec connaissance, sciemment, sachant ce que je fais, tu fais.* գիտակեամբ իմով. գիտելով իմ, քո. ոխերնդիս։

Scernere, *va. discerner. 2. élire. 3. indiquer, designer.* ընտրել. գիտել. ոտանա-

չել. զատանել. 2. ընթրել. 3. ցուցանել. դատաւորել. գանձանել. 2. տեղի տալ. 3. կերակրիլ.

Secrnimènto, *sm.* discernement, m. Դատողութիւն. զատութիւն. ընթրութիւն. տեղի. ծորի.

Secrpâre, *va.* arracher, rompre, déchirer. Կորզել. խլել. խորտակել. պատառել. քակտել. ջարդել. ծերծմել.

Secrpârsi, *vp.* être déchiré. խլիլ. պատառել. քակտիլ. ջարդիլ. ծերծմիլ.

Secrpellâto, ìa, *a.* (œil) éraillé. (աչք) շրթատեղի.

Secrpellîno, ì, *sm.* ouvrage grossier. ջանքաւոր մեծ անշնորհի վերագործ. պետի հանելու.

Secrre, *va.* choisir. ընթրել. ծերծմել.

Secrvellâto, a, *a.* écervelé, e. 2. lig. insensé, étourdi, e. որոյ հեղեալ թաթխալ դրութեալ է ուղեղ. 3. ֆիամիալ ուղեղ. անմիտ. անհամնար. ծերի ըբնիել, տալ ըբնել. 2. ծերիհի. անմիտ.

Scesa, *sf.* descente, f. 3. rhume de cerveau, m. զանիկայր. զաղիմաի. 2. ելք. իջումն. 3. հոսուած. հոսք. * ինչուանէ. ելեն. 2. ելեմ. 3. ելեմ. ելելե. ելելելին. ելեսեսոն.

Scèso, a, *a.* descendu, e. 2. descendant, e. իջեալ. 2. սերեալ. ելեալ. 2. ելելեր ելելեւ. ելելելելե ելելե.

Scètta, *sf.* secte, f. աղանդ. վարդեպ.

Scetticismo, *sm.* scepticisme, m. վարանութիւն. ազանդ սկեպտիկեանց, յուսալքութ. ելեելելեր վարդեպ.

Scèttico, *sm.* sceptique, m. մտայոյզ, վարանօղ, սկեպտիկեան (փիլիսոփայ). ելելի ելեել. ելեելե.

Scettràto, a, *a.* qui tient le sceptre. որ ունի գաւազան. ելելելելե.

Scettrîre, *v.* այի գաւազանի գատաւոր. ելելելելե.

Scèttro, *sm.* sceptre, m. 2. la royauté, f. le pouvoir souverain, m. գատաւոր գաւազան. 2. գատաւոր. միաչխնան իշխանութիւն. ելելե. 2 ելելե. ելելելի.

Sceveramènto, *sm.* séparation, f. անջատումն. զատուցումն. ելելելե.

Sceverâre, *va.* séparer, écarter. որոշել. անջատել. ընթրել. զատացնել. ձերնել. ելելելե. ելելելե.

Sceverâta, *sf.* distinction, f. զատուցումն. որոշումն. ելելելե.

Sceveratóre, *sm.* qui sépare. զատացիչ. բաժանիչ. ընթրիչ. ելելելե.

Scevero, ì, a. séparé, e. անջատեալ. բաժանիչ. ֆիամեալ. զատացեալ. որոշեալ. ելելելելե. ելելելե.

Scevratamènte, *av.* séparément. ապրի. ելելելե.

Schéda, *sf.* billet, m. մատչան. թուղթի. տոմս. գրարեր գրեալ. ելելելե. ելելելե.

Schéggia, *sf.* copeau, m. 2. écharde, f. 3. esquille, f. 4. roche, f. rocher escarpé, m. 5. bardeau, m. շերտ. տապեղ. 2. չիղ. եղեչեն (մանաւ ըստ մարդկեն). 3. կոտոր, բեկորք ապերի. 4. ապառաժոյր. տապատ. 5. շերտ փայտի, երթկանեւ. փայտ առ ի գործ.

դործ հետանոյ. եռնայ. ելելե. 2. եռին էլելե ելելե ելեռե. ռոճոռ ոչերի ռոռոռ ելելելելե. 3. ոչերի ելելելելե. 4. ելելե. 5. ոչերի. ոչոռե եռելելե ելեի եռնայ ելելելելե.

Scheggiâle, *sm.* ceinture de cuir, f. գօտի մաշկեղէն հագուստներուց. կամար. ելելելելե ելելելե.

Scheggiâre, *va.* faire des copeaux. հեղդել, հեղդանել. փայտ. շերտ շերտ հատանել. ռոռոռ եռռոռե. ելելռոռե ելռռոռե եռռռռ եռռռ կեպ տալ.

— *vn.* se rompre. 2. dériver. 3. être escarpé. ցեղալ. բեկանել. 2. բղխել. հեռանել. 3. առատալ, ապառաժոտ լինել. եռելելե. ելելելելե. 2. էլելե ելելե. ոչերե. ելելելե օլոռ. 3. ոչերե օլոռ.

Schéggio, *sm.* roche escarpée, f. ապառաժոյր. քարանձաւ. ապառաժ. խոշոր. ելռռ.

Scheggióso, a, *a.* plein d'éclats. հատեալ է շերտս. շերտս շերտս գործեալ. ռոռ. տրեալ. ելեի եռեի ելելելե.

Scheletrizzâto, a, *a.* devenu comme un squelette. կիմացեալ, ցամաքեալ, եղեալ իրրեւ զոսկրատի մեռելոց. եօլե ելելելելելե ելելելե.

Schéletro, *sm.* squelette, m. ոսկրատի. կիմացեալ, ցամաքեալ ոսկրոյք. մեռելատի ոսկերք. * կմախք. ելելե ելելել եռելե. եռելե ելելելելե.

Schencire, *vn.* aller de côté, gauchir. 2. éluder. երեսաթողանալի, ի կողմնակ. 2. խուսել. խոյս տալ. եչել. եռ եռ լինիլ. 2. ելելելելե.

Scherâno, *sm.* scélérat, m. մանս. ապիրատ. վիճակաւոր. եռնի ելեռոռ. ելելե.

Scheranzia, *sf.* esquinancie, f. փողացաւ. եռռռե. (հիւանդ).

Schéretro, *v.* Scheletro.

Schericâto, a, *a.* sans tonsure. 2. étété, écimé, e. մերժեալ, ընկիցեալ ի կրեքական ասահմանաց. ընկեղեկ, ապաժանի կրելիկոս. 2. ծայրահատ. որ գագաթնէր հատեալ էն. ելելելելեն ելելելելե ելելելե. ելելե ելելե. 2. ելելելե. ելելե ելելե (ելելե).

Schérma, *sf.* escrime, f. առարկան մերձամարտի. հրամանագր, խաղ առարեցաց. ելելելելելե.

Maestro di —, maître d'armes. ուսուցիչ առարկան մրցասիրեան. ելելելելե. ելելելելե.

Perdere la —, perdre la tramontane. չփոթել. փորձել. ելելելե.

Schermàglia, *sf.* demêlé, m. խառնաբոյթ. կռիւ. կռագ. ելելե.

Schermâre, *v.* Schermire.

Schermidóre, *sm.* maître d'escrime, m. ուսուցիչ առարկան հրահանգագ. ելելելե. ելելելելե.

Schermiglière, *va.* écheveler. խառնակել գչիրս. ելելելելել առնել. ելելելելելելե.

Schermire, *vn.* escrimer, faire des armes. մրցել. խաղալ առարեցաց. ելելելե օլոռ.

Schermirsi, *vp.* se défendre. պաշտպանեալ անձին. խուսել. պահանել. ելելելելե.

Schérmo, *sm.* défense, f. 2. offense, f. 3.

armes, f. pl. պատրաստութիւն. պատապարան. 2. հարուած. վէրք. 3. զէնք. ծօրաճ. հնձեղ. հինգերն. 2. խորհ. 3. տնտես.

Schermügio, *sm. escarmouche*, f. սիկռիճ մարտի. ընդհարում. մարտակռիւ.

Schérna, Schérnia, *sf. v.* Scherno.

Schernévole, *a. injurieux*, *se.* 2. *méprisable.* ծիծաղանալի. նախատանաց. 2. արշաւարք. անպատիւ. ամօթալից. վնաս հասն. 2. խոր. խորհրդաւոր.

Schernevolmente, *av. outrageusement.* ծիծաղանաւոր. անարգութեամբ. ամօթով կնէ. խորհրդաւոր.

Scherniáno, *sm. moqueur*, m. ծիծաղանօղ. պարանօղ. ծաղրօղ կոչին. խորհրդօղ.

Schernimento, *sm. moquerie*, f. պարն. կատակարք. վերհնչեմք.

Schernire, *va. railler.* 2. *mépriser.* ծաղր. պարն առնել. կատակիլ. 2. արշաւարհիլ. անպատիւ. ծաղրս կիմեր. վերհնչեմք. 2. խորհրդօղ.

Schernitóre, trice, *s. moqueur*, *se.* պարնօղ. կատակօղ. ծաղրօղ կոչին.

Schérno, *sm. raillerie*, f. *mépris*, m. կատակարք. արշաւարհարք. ծաղրանք. վերհն.

Scherzaménto, *sm. badinage*, m. խաղ. կատակ. ծաղրանաւորիւն. լուծ.

Scherzare, *vn. badiner.* 2. *folâtrer.* խաղալ. կատակիլ. 2. խալալ. կատակել. խաղալ (մանկանց). լուծ կիմեր. 2. (ցնծալ ըստ խաղ ըստ) ծիծաղել. ուրախանալ.

Scherzatóre, *sm. railleur*, m. ծաղրանօղ. կատակ. խաղակատակ. լուծանք. լեղչիք.

Scherzevole, *a. folâtre.* ծաղրանաւ. ծաղրեւ խաղալ (բանք). լուիչ. լուծարանական. նեռեր (-եաց).

Scherzevolmente, *av. en badinant.* ընդ խաղ. ի ծաղրանաւորիւն. լուծ կնէ.

Schérzo, *sm. plaisanterie*, f. *badinage*, m. 2. *mauvais*, *vilain jeu*, m. խաղ. կատակ. ծաղր. ծաղրանաւորիւն. 2. վնաս. լուիչեցի. լուծ. 2. վնաս.

Dà —, *par plaisanterie.* ընդ խաղ. լուծ կնէ.

Scherzosamente, *av. en badinant.* ընդ խաղ. ծաղրս. լուծ կնէ.

Scherzóso, a, *a. enjoué*, *e.* 2. *bigarré*, *e.* ծաղրանաւ. կատակի. որ ծաղրս եւ խաղս բանս խօսի. խալալակատակ. կատակ. 2. խալալագոյն. պիտակ. լուիչեցիկ. լուծանք. նեռուիչ. 2. ալաճ գոյնով. պիտակեալ.

Schiáccia, *sf. sorte de trebuchet.* 2. *jambe de bois*, f. ձմոյղ որդոգիմի. 2. փայտեայ ոտն. սրունք փայտակերպ. խօտիճ ճտանան. 2. ճտաւոր ոտտ.

Schiacciaménto, *sm. écrasement*, m. *contusion*, f. խորակումն. խախտմանք. ձմոյնեն. նեղն ընել.

Schiacciáre, *va. écraser.* 2. *frapper.* 3. *réprimer*, *suffoquer.* 4. *ronger son frein.* խորակել. փչել. խախտել. խախտանք. ձմոյնել. ոտիւարակ դրծիլ. 2. հարկանել. 3. ինձմուգանել. նուաճել. 4. զսպանաց եւ ոչ կարել ի ամել զարմանիցն. եղջերս. եղջեր. ետուսուիչ. 2. ոտիւիճ. 3. զսպիչ. սաւ կիմեր. 4. եղջերիչ. հզգրանչ ալտիճ.

Schiacciatúra, *sf. meurtrissure*, f. խախտանք. ձմոյնեն. ճզգրանչ.

Schiaffeggiáre, *va. souffleter.* ապտակել. ապտակ տանել. -եալ տալ.

Schiáffo, *sm. soufflet*, m. ապտակ. -եալ.

Schiamazzáre, *va. caqueter comme une poule.* 2. *clabauder*, *crier comme un aigle.* կարկաչել. ճաչուց. ճաչս տնել. 2. պոռալով բառնալ. ապտակել. ծեծելոտնեան. 2. հռչակ ընել.

Schiamazzársi, *vp. plonger dans l'eau en faisant beaucoup de bruit.* տուգանել ի ջուր յաչելով ճաչուց ճաչս տանել.

Schiamazzatóre, *sm. tapageur*, m. յաչոյ. ապտակօղ. կարկաչօղ. պոռալողիչ. ծեծոնեան.

Schiamazzío, *sm. tintamarre*, m. 2. *appeau*, m.

Schiamázzo, *sm.* 3. *leurre*, m. յաչիճ. դղրդիւն. կարկաչիւն. ապտակ. ծեծելոտնեան. ապտակ. ճրատարիչ. ծեծուճ. 3. խոտն. հրապոյրք. ինքնակիչ. ճոռիճ. 2. ճաչոյ ոտն ոչ ոչնչանալ. 3. ծեծոն. եղծ.

Schianciána, *sf. la diagonale du carré*, f. անկիւնագիծ չորեքանկիւնի. չորեքանկիւնի անկիւնագիծ. չորեքանկիւնի ուղիղ գիծ.

Schiáncio, *sm. biais*, m. (գիծ) խոտորակ, ճուռ. խոյր (ընել).

A, di —, *de travers.* խոտորակի. ուռ ի չեղ. խոտորակ. չեղչիճ.

Schiancíre, *va. frapper de biais.* կարկանիլ խոտորակս, կողմնակի. չեղչիճ ուղիղ.

Schiantamento, *sm. extirpation*, f. խրտնեցուցանել. չեղծոտ.

Schiantáre, *va. rompre.* 2. *arracher*, *écuisser.* 4. *déchirer.* 3. *cueillir*, *prendre de force.* 4. *s'éloigner.* խորակել. ջեղչել. հեռանալ. պատակել. ցնկալ. 2. խլել. 3. կորզել. յորձիճ. բռնի առնել. 4. ճեռանալ. խիտրել. ջեղչիճ ընել. եղծիճ. 2. ճեղոտնեան. 3. ճեղծոտ. 4. (ոտքոտ եղծոտ) ընկնել. եղծոտնեան.

Schiánto, *sm. éclat*, m. *fente*, f. 2. *éclat*, m. 3. *fig. douleur*, f. պատառաճիճ. ջեղչելն. հեղեղումն. վնասելութիւն. 2. բաժանիճ. յանձնիճ. 3. կսկիճ. եղծոտ. ընկնիճ. 2. ճեղոտնեան. ընկնիճ. 3. ոճ. ոչնչ.

Schiánza, *sf. croûte de plaie*, f. ճաթախաթիչ. կեզեւ. վիրաց. եղոտ եղոտոտ.

Schiáppa, *sf. habillement ancien de la jeunesse*, m. 2. *bâton pour pétrir*, m. պատրաստութիւն. 2. գաւազան հայ հարանեաց. եէնիկ. ճեղճոտ տեւն ծոնէ. ոչ ոչնչանալ. 2. ճոռոտ եղծոտ.

Schiappáre, *va. fendre du bois.* հեղճանել. ջեղչել. գիպս. ճտան եղծոտ.

Schiarare, *va. éclaircir*, *éclairer.* 2. *fig. mettre à découvert.* լուսաւորել. պայծառացուցանել. 2. յայտ առնել. եղոտոտնեան. 2. ոչնչանալ կիմեր. ոչնչանալ. 3. ոչնչանալ. — *vn. s'éclaircir.* պայծառանալ. եղոտոտնեան.

Schiaratóre, *sm. qui éclaircit.* լուսաւորիչ. լուսաւոր. եղոտոտնեան. ոչնչանալիչ.

Schlaréa, *sf.* sauge sauvage, f. բանաոխիկ ՝նապրաս վայրենի· Խոտան ոտա կոչը:

Schlarimènto, *sm.* éclaircissement, m. լուսաւորութիւն· պայծառութիւն· 2· մեկնութիւն· պարզութիւն· ԲԽՆԼԸ· Խոր· 2· Ճառ· ՝պատ·

Schlarire, *vn.* s'éclaircir. 2. se raréfier, devenir moins trouble. 3. s'étendre, devenir moins servé. պայծառանալ· լուսաւորել· 2· պարզել· յատակել (գինւոյ)· 3· անաւազանալ· պարզել· սարսռանալ· լոյսնել· Խորհրդոյն· 2· խորհրդոյն· 3· ԲՆԽԼԸՆԻՒ· ԼՒՆԼՒԼԻՒ· ԼԻՆԼԼԻՒ·

— va. éclaircir. լուսաւորել· մեկնել· յայտնել· Խորհրդոյնեցրոյ· պեյան ԼՒՆԻ·

Schiátta, *sf.* race, famille, f. 2. espece, sorte, f. զարմ· տոհմ· ցեղ· սերունդ· 2· ազգ· ՀՈկ· կերպարանք· * տեսակ· ԻՒՐՒԸ· 2· ՝ոյ· ՏՀՈ·

Schiattare, *vn.* crever. պայթել· ԲՈՒՐՄԻՒ· ԼՈՒՐՄԻՒ·

Schiattire, *vn.* aboyer. Հաչել· ոռնալ· ԲԼԼԻՒ·

Schiattóna, *sf.* grosse rejouie, f. կին անՀնար, յոյր· ԼԻՒՐՄԻՒ ԲՈՐ·

Schiava, *sf.* esclave, captive, f. կին գերի· Խորը ԲՈՐ·

Schiavacciare, *va.* ôter les verroux. բանալ գնիոյ· ԻՒՐԼԻՒՐ· ՄՐՈ·

Schiavaggio, *sm.* esclavage, m. գերութիւն· ստրկութիւն· ԽորՀրդոյն·

Schiavare, *va.* déclouer. թափել, Հանել

Schiavellare, *va.* déclouer. Խոխոի ԼԸՐՄԻՒ·

Schiavésco, a, *a.* d'esclave. ստրկոյ· գերեպոյ· Խորը ՊԻՒՒԼԻՒ·

Schiavina, *sf.* robe d'esclave et de pélerin, f. խորձ· ցիսի ստրկոյ· պանդխտոյ· ԽԽՒ· ՈՂ·

Schiavino, *v.* Scabino.

Schiavitù, } *sf.* esclavage, m. servitude, f.

Schiavitúdine, } գերութիւն· ստրկութիւն· ԽորՀրդոյն·

Schiávo, *sm.* esclave, m. 2. amant. 3. sujet, obligé. գերի· ստրուկ· արեամբ ստրիս· 2· ստրկաբար· սիրելի· 3· Հրամանատ· Հպատակ· Ծառայ· Խորը· գերեվար· 2· ԼԼԸ· 3· Խոլ· ՐԻՒՒԼ·

Schiazzamàglia, *sf.* racaille, f. խուժան· խառնիճաղանձ· ԽոլԸ· ՈԼԼՈՒ ԽոլԸ·

Schiccheramènto, *sm.* barbouillage, m. աղաղակելը գրաքաշաս· 2· բարակս ստակերակ· գեղեցիկ գիրերիկ· ԼԽՒՒԼԸՆԻՒ· 2· ԼԽՒՒԼԻՒ· Հաղորդ գեղեցիկ·

Schiccheràre, *va.* barbouiller. ստակերել· չարագիծ գրաքաշեմ· գեղեցիկ ԼԽՒՒԼԻՒ· գեղեցիկել·

Schiccheratúra, *sf.* griffonnage, m. ստակերութիւն· ստակերելը գրաքաշիմ· գեղեցիկ ԼԽՒՒԼԻՒՒԼԻՒ· գեղեցիկ ԼԽՒՒԼԻՒՒԼԻՒ·

Schidionáre, *va.* mettre en broche. չամխիլել· անգրադրանել ընդ չամխոյ· (ԽԻՒ) ՀԼԼԸ ԼԽՒՒԼԻՒ·

Schidióne, } *sm.* broche, f. չամխոյ· ՀԼԼ·

Schidóne, }

Schiéna, *sf.* } dos, m. 2. force (de vin), f.

Schienále, *sm.* } թիկունք· թիկնամիջ· մէջ· Կողունք· ազն· քամակ· 2· զրահի թիկունքոյ· ոտքս· ոտքն· 2· (ԼԽՒՒԼ) գեղեցիկ·

Schienanzía, *sf.* esquinancie, f. փողացաւ· խոնաւ· (ՀԼԼՈՒՒԼ)·

Schienélla, *sf.* molettes, f. pl. 2. maladie, f. 3. peine, f. malheur, m. պրոտ երեսոց երիսաց· 2· տխուր խտիպութիւն· 3· տառապանք· վիշտ· ՆեղութիՒն· ՈՐ ԽՈԼԸՆԻՒ ՅՈ ԽՈԼԸ· 2· ԽՒՐԸ· ԽոսԻՒԼԸ· 3· ՈԼԸՆԻՒ· ԳՀՀ·

Schienúto, a, *a.* râblu, e. թիկնեղ· ոտԻՒԼԸ·

Schiéra, *sf.* bataillons, rangs de soldats rangés en ordre de bataille, m. pl. 2. troupe, bande, compagnie, f. 3. liste, f. Հակառակ կարգ· դաս· շարք զօրաց· 2· խումբ· գունդ· վաշտ· բազմութիւն· կամաւոր· բազմական· ակուռ· 3· բազմութիւն, կարգ անուանց· ՈՒՀՀ· ԱԼԼ· 2· գեղեցիկ· ԽոԼԸ· ԳԼՈՒՒԼԸ· ՀԼԼԸ· 3· ԽոսԻՒ· ՀՀՀԸ·

A —, par bandes. գունդագունդ· միաՀամուռ· Խրամբիւռ· ԽոԼԸ ԼԼԸ·

A — a —, une file après l'autre. երամ երամ· գասագաս· գէր գէր· շարաշար· ԽոԼԸ ԽոԼԸ· գեղեցիկ գեղեցիկ·

Schieramènto, *sm.* arrangement des troupes en ordre de bataille, m. Հակառակեալ· յաղթութիւն զօրաց· ՈոԽԼԸՐ ԳԼՈՒ·

Schierare, *va.* ranger une armée. կարգել· յաղագրել· Հակառակել· Հակառակեալ զօրաս· ոտԽԼԸ ԽՈԼԸ· ՀՀՀ ԼԻՒՐԸ·

Schiericáto, a, *qui a quitté le petit collet.* որ լքեալ է գկզեքական կարգ· գասակից· գեղեցիկ ՀԼՐԼԻՒՐԸՆԻՒ ԳՐՈՒ·

Schiettamènte, *av.* sincèrement. պարզմտաբեմամբ· անկեղծաբար· անկեղծաբար· յԱրաւամտիս միտս· Համաբոյակ· ՀԼԼԸՆԼԼ ՀՀՀԼԼԸՆ ԼԽՒՒՐ·

Schiettezza, *sf.* sincérité, f. անկեղծաւորութիւն· յատակութիւն· պարզմտութիւն· ոոոՐԼԼԸ· ոՀԽԽՐՈՒՐՈ· ԽԽՐՈՒՐՈՒՒ·

Schiétto, a, *a.* pur, e. simple, franc, che. 2. uni, égal, e. 3. loyal, e. franc, che. 4. dégagé, e. agile. պարզ· անԽառն· սեռն· յատակ· վՀՈՒ· անաւակ· 2· ոյորդ· Հարմ· 3· անԽարդախ· յատակութիւն· պարզմտաբեմ· անկեղծաբար· 4· ՆուբԸ· ԽրաւաՐու· ԼԻՒ· ԼԻՒՀՀաՒդամ· ոՐԸ· ոՀՀ· ՆԽԽ· 2· ոԽԼԸ· 3· ոոՀԽԼԸ· ոՀՀԽԽՐՈՒՈ· ԳԽՐՈՒՐՈ· 4· ՈոԽԼԸ· ԼԸՆԻՒ·

Alla schiétta, *franchement.* յատակութիւն մտաց· պարզմտութեամբ· ՈՀՀ· ՈՀՀՐՈՒՈՒՈՒՐ·

Schifa, *sf.* ennui, m. տաղտկութիւն· գարչեմն· ՆԽՒՈՒՐԻՒ·

Schifa'lpóco, *a.* une précieuse, f. կեղծաւրեալ պարկեշտ· ՆագՈՂ· ԳԽՐՈՒՀ· ոոՐԼԼԸ· ոոՀԽԽՐՈՒՈ· ՈՐԼԼԸ ԼԽՈՒՒՐԽՐՈՒՈ· ՆաՀՀՐԼԽՐՈՒՈ·

Schifamènte, *av.* salement. պղտեղութեամբ· գարչելով· խորչելով· ՀարբոտԼԼԸՐԼԼԸ· ՆՒՒՐՀՀՐԸ·

Schifamènto, *sm.* } fuite, f. 2. mépris, m.

Schifánza, *sf.* } խտասփանիք· խուսիք· փախուստ· 2· արՀամարՀանք· անարգանք· ԳՈՒԼԼ· ոոՐԼԼԸՆ· 2· ՈՒՒՐԸ· ԽոՐԼՈՒ·

Schifanója, *sm. paresseux,* m. գործասեաց՝ վատ- ծոյլ. Ի՛մ հոգ։

Schifâre, *va. éviter. 2. mépriser. 3. rebuter, avoir du dégoût. 4. refuser, dénier.* խոյս առ. խուսել. խորել. խոտորել. խուսափել. փախել. 2. արհամարհել. անարգել. խոտել. 3. տատպալ. զզոյանալ. խորել եւ զարել. * զզոել. 4. մերժել. հրաժարել. զլանալ. ուրանալ. ուրանալ. 2. խոչընդոտ. 3. ընկնախտ. խրտնիլ. խրտնել. 4. փոպալ. ընդհատ. ընդոստ ընել։

Schifétto, *sm. canot,* m. նաւակիկ. փոքրիկ նաւակ. ճկնաւոր։

Schifévole, *a. qui a du dégoût.* որ խորի եւ զարշի. տատպայեալ. խոտիր. արհամարհոտ. խրտնոտ խոտի. խորչայուն։

Schifézza, *sf. saleté,* f. 2. *nausée,* f. 3. *délicatesse,* f. տատպութիւն. զարշութիւն. զազուածութիւն. 2. տատպալութիւն. զարշելոյ. 3. փափկութիւն. զրկութիւն. հարթապէսութիւն. 2. խրտնութիւն։

Schifiltà, *sf. modestie,* f. 2. *humeur difficile,* f. 3. *dégoût,* m. *nausée,* f. 4. *aversion, répugnance,* f. 5. *grimaces,* f. pl. պարկեշտութիւն. զգաստութիւն. 2. տմարդութիւն. փնահնութիւն. տմնամտութիւն. զրկութիւն. ճղճղութիւն. 3. տատպութիւն. զարշելութիւն. 4. հակառակութիւն. տռեալութիւն. 5. ծռերն, քաղերնգուածներն զեղծում. խոժոռութիւն. ստրուկի. ծռերնգուածներ։

Schifîno, *sm. esquif,* m. 2. *voûte en tiers-point,* f. նաւակ. մակոյկ. կոր. 2. կամար մակուհակաձեւ. ոռոգ. ճիւնոտ. 2. ոռոգաձեւ տեղեր։

— a, *a. sale. 2. modeste, retenu, e. 3. difficile, revêche.* աղտեղի. զազիր. զարշելի. 2. պարկեշտ. շամեան զգոյշ. Ծանր. զգաստ. 3. տմնամ. վնաս. որ տատպոյց, խորչի յանձնառնել. ճղճղոտ. զիրդ. Հարթասէր. 2. Խոժոռոտ. տեղիս. տեղիս ասելիքով. 3. ընդհակառակ. Ծանր. վնասակար. 4. տատպելի. զանգուած. Ձեր նոյնին նրբերին նայեր։

Schifóso, *a. a. dégoûtant,* e. տատպելի. զազիր. զարշելի. Հարատ։

Schimbéccio, *a. a. bancroche, oblique.* խոտորեալ. ծռերբ. Տուռ. նստի. Խոնարհութ։

A —, *de travers, de côté.* խոտորակի. ար ի չեղ. կողմնակալի. Խոնարհի. ընկնիի. չեղնիի։

Schinanzia, *sf. esquinancie,* f. *փողոցաւոյ կոկորդի.* Խոնարհ. (Ընկնաձգ)։

Schiniera, *sf. armure des jambes,* f. սրնաւ.

Schinière, *sm. chaussure.* բարձապոյտ. տատպելութիւն. զգաչք պռնձից. Ծերեր ծռելուն. պատրաստ Ծերեր։

Schiodâre, *va. déclouer.* Ի՛մոյել, կորզել, Ջոնել զբեհեռն. Խոնարհ ընդհանուր։

Schiomâre, *va. déranger les cheveux.* խառնիել. արձակել զՇերս. ոռոգ պոռթկիմ, Ծռերնգուածներ։

Schioppettière, *sm. fusilier,* m. հրացանաւոր. Ի՛ր-ընկերի. Ի՛ր-ընկեր նետեր։

Schioppetto, *sm. fusil,* m. հրացանք. Ի՛ր-ընկեր։

Schiôppo, *sm.* (Ի՛ր-ընկեր)։

Schiostrârsi, *vp. sortir du cloître. 2. sortir d'un lieu fermé, s'échapper.* Ելանել, մեկնել ի վանից. 2. խոյս առ, ելանել յարգելանաց. զերծանել. արձակել. Ճանապարհ ելբեհեր. 2. Ճանապարհ ելբեհեր. Ծռերնգուածներ։

Schippire, *vn. s'esquiver.* խուսափել. պըրծանել, խոյս առ. Ճարտարապետեանց, մեղմով. Ծռերնգուածներ։

Schiribizzo, *sm. caprice,* m. կամք. Ճանապարհ. զբեհեր. ցանկալութիւն. Ծերեր. Խորհուրդ։

Schisa (in), *av. de biais.* խոտորակի. կողմնակի. ար ի չեղ. Ծռերնգուածներ. Խորհ. Ընկնիի։

Schisâre, *va. réduire les fractions.* ամփոփել, նուազեցուցանել, Ջանաւոտել զնոսա ասանց փոփոխելոյ զօրութեան. Կամ տրոհիլ զբեհեր պարկեշտել. Ծռեր Ծերերին. Խոչընդոտ Ծռերնգուածներ։

Schiso, *sm. réduction des fractions,* f. ամփոփելն, նուազեցուցանելն զկոտոր. Ծռերնգուածներ։

Schistò, *sm. schiste,* m. սալաքար. քար Ծերձանկեր. Ծռերնգուածներ Ծռերնգուածներ. Ճանապարհ ելբեհեր։

Schitarrâre, *vn. pincer de la guitare.* Ջարկանել. փանդռան. զՇերս նրբել։

Schiûdere, *va. ouvrir. 2. exclure.* բանալ. 2. արտաքոյ ի՛ղտալ. Ջնանել. մերժել. ուրանալ. 2. Ծերբեհ արձակել. Խոչընդոտ. Ծռերնգուածներ։

Schiûdersi, *vp. s'échapper. 2. s'ouvrir.* խոյս առ. յարգելանաց. պրծանել. 2. բանալ յինել. ընդհանուր. փոփոխ. Ծռերնգուածներ։

Schiûma, *sf. écume,* f. 2. *bave,* f. 3. *l'eau de la mer,* f. 4. *souillures, taches, impuretés,* f. pl. փրփուր. 2. լորձանք. 3. ալիք. Ջուր ծովու. 4. աղտ. բիծ. կեղտ. Ծռերնգուածներ. 2. ոռոգաձ. 3. Ծերնկաւոյ. 4. Ծռերնգուածներ։

Schiumâre, *va. ôter l'écume.* բառնալ, ի բաց առնուլ զփրփուրն. Ծռերնգուածներ ուշեն։ — *vn. faire de l'écume, écumer. 2. dégénérer, se convertir.* փրփրել. 2. տատպառնալ. փոխադարձել. Ծռերնգուածներ. 2. ոռոգաձ ուշեն։

Schiumóso, *a. a. écumeux, se. 2. coupable.* փրփրակեղ. փրփրակեղ. 2. յանցաւոր. Ծռերնգուածներ. 2. ոռոգաձ։

Schiúso, *a. a. ouvert, e. 2. exclus, e.* բացեալ. 2. արտաքոյ ձեռնհաս. մերժեալ. ոռոգաձ. 2. Ծերբեհ ելբեհեր։

Schivâre, *va. éviter, fuir.* խուսափել. Ջգոյանալ. տպրել. խոյս առ. Ծռերնգուածներ. Ծռերնգուածներ։

Schivo, *a. a. revêche. 2. circonspect, réservé, e. 3. dédaigneux, se. délicat, e. 4. ennuyé, dégoûté, e. 5. ennuyeux, se. triste.* վնաս. ուշեն. ցասկոտ. 2. Ջամեան. պարկեշտ. գգաստ. զգոյշ. 3. որ կարի խիճ խորչի. արհամարհոտ. զիրդ. զՇերս. 4. տատպատեալ. յանգստացեալ. Ջանձրացեալ. 5. Ջանձրոյ. տխրահար. տրտմահար. Ի՛ր

ինչ. Նոքա. 2. ուրիշներն. ինչպէս. 3. Նա-
ևէ. 4. ղբէիքն. պետէն. 5. ուսուցչէնը. Իս-
ուսը. ղանիս.

Schizzare, va. *lancer avec violence.* 2. *es-quisser.* Ձգել ուժգին. արձակել. սասա-կուսիեամբ. 2. Գրագրել. սասակբագրել. Իշտ ըսը տինուի. ֆըղըմտիեամ. 2. ըսեմ լեհերէ. Ռուսաստէնը ուլեան.

— va. *jaillir.* 2. *s'échapper, sortir avec force.* ցայտել. բղխել. 2. ճոխանիլ ի գուբա. եղանել. բռնանիեամբ. Ձգագրելդ. պերծանել. ֆըլեթըրուիլ. — սաս ղբէնէն, ծը-ռանով, — սասով ըլնան. 2. Իշտ ըսը ղբէնէն. ուլտ ինչինուիլ ղբէնէն.

Schizzata, *sf. jaillissement*, m. 2. *coup, assaut*, m. ցայտումն. բղխումն. 2. Հա-բաստ. յարձակումն. ֆըլեթըրմա. ֆայտոս. 2. սաբաստ. Կռիւ. հարձակ.

Schizzatója, *sf. jet*, m. ցնցուղ Հալոցաց-ֆէնո ջրուզան. գըշուզ.

Schizzatójo, *sm. seringue*, f. ցայտելի. ողողիչ գործի. ըշրինա. ճօջնա.

Schizzettare, va. *injecter.* Թանալ ցայտե-լեաս. ցայտելդ ցանել. Հանել լոյն ինչ ի ներքս ի մարմինն. ըշրինա իւե ասալուրսե. ֆըղինա ինչ.

Schizzétto, *sm. petite seringue*, f. 2. *action de seringuer.* 3. *petit fusil*, m. ցայտելի փո-քրիկ. 2. Հասուն. ցայտելդ ցանելին ֆիւ-ինչ ի ներքս ի մարմինն. Թանալ ցայտելեաս. 3. Հրացան փոքրիկ. փէլնա ըշրինա. 2. ֆըղինան. ըշրինա իւե ասալուրս. 3. փո-ղնա ֆըղինիկ.

Schizzinosaménte, *av. dédaigneusement.* դժկամակութեամբ. ամֆամոնեամբ. վի-սուֆեամբ. ֆիֆիկլընէնը.

Schizzinóso, a, *a. difficile, sauvage.* դժկա-մակ. ամֆամ. ամֆոպէն. վէտ. Նոքօս. ֆիֆիկ-ենգոսին.

Schizzo, *sm. éclaboussure*, f. 2. *esquisse, ébauche*, f. 3. *croquis*, m. 4. *un brin, une miette.* ցայտումն. ցայտ. պրատ տղմոյ. 2. Գրա-գիր. 3. առհասարակ. Ճաշակ ինչ. 4. դղոյն ինչ. խոտ ինչ. ծըլրամա. ծըլրամ-ըլը ևէ-ինչ. 2. ըֆոմ. ֆոսրտ. 3. ըշրին. 4. պէր ու. գիտուն.

Scia, *sf. sillage*, m. սկսս. Հետք Նաւուս սա-ՀԼՐՈՒ սՒՒՒ

Sciałbársi, *vp. se montrer sous une belle apparence.* պաճուճել զանձն, գունաւորել, ծաղկել, պատրաստել զանձս. Խաչըրձնէ խրիմեր։

Sciałbatúra, *sf. enduit*, m. Տեփ. -ըձնէ։

Sciálbo, a, *a. blanchi, e. 2. pâle.* բաւական. 2. գունաւ. գեղձեալ. գաղձնալ. 2. -ըձ-ըրմէս։

Sciáliva, *sf. salive*, f. լորձունք. -ըձէր։

Sciálo, *sm. exhalaison*, f. *2. pompe, magnificence*, f. փաթաւումն (չարաց). 2. փաւաւորութիւն. շուքք. պերձութիւն. ճոխաճոնութիւն. (-ըձ) գաղձնալ. 2. խոնձնաւորիմ։

Sciałúppa, *sf. chaloupe*, f. նաւակ. կոր. մակոյկ. լաւաթռ. -ըձնալ։

Sciamannáto, a, *a. dégingandé, peu soigné, e. simple, négligé, e.* անպաճոյճ. զեղծ վարքաւոր, անշուք, անպարտաւ ի հանդերձս, ի գնացս. * չլրեալ. * ի սահիճ ըմեան. գաղձնալ. զեղչեալ։

Sciamáre, *vn. essaimer.* եւանել պարուց մեղուաց. ձղալ. լինել։

Sciáme, *sm. essaim*, m. պարք. գունդ մեղուաց. 2 ոգնաց. 2. խումբ. խուռն. ձղալ. -ըձ տիմբոր. 2. պարբ։

Sciamito, *sm. amarante*, f. *2. sorte d'etoffe en soie*, f. անթառամ ծաղիկն. 2. կերպաս թել. գեղեցիկ լինելիւ. 2. -ըձ ոչ գեռանալ։

Sciampiáre, *va. étendre.* լայնել. ընդարձակել. -ըձ. լինելիւրիմեր։

Sciancáto, a, *a. ranché, e. boiteux, se. 2. imparfait, e. défectueux, se.* կաղ. Հաշտ. միակոյնանի. 2. պակաս. թերակատար. ընդհակառակ. -ոյ-ըձ. ծուռ ոչ գեռանալ. 2. գեռ-ըձ։

Sciapidíre, *vn. devenir insipide, fade.* անհամ լինել. անհամեմ. գաղձնալ ըձէ. ընդ-ըձլինիմ։

Sciarappa, *sf. jalap*, m. դիւրաբերդ. ծալեալ. լեղի -ըձ։

Sciáre, *va. scier.* գարձուցանել. գնաւակին ի հակառակ. -ոյ- լինել։

Sciárpa, *v.* Ciarpa.

Sciarpellâre, *va. érailler les yeux.* հպել բանալ. չղջել զաչսն անանման. լեզ գեռ-ըձ-ըրձէ գերմանալ ըձէ աչքն. գեռ-գեռ-ըրձ։

Sciarpellâto, a, *a. qui a les yeux érail-*

Sciarpellíno, *s. m. pl.* որոյ չղջեալ, բացեալ են աչուկ անանման. լեզ գեռ-ըձ գեռ-գեռ-ըձ։

Sciarpelléria, *sf. sottise*, f. անմտութիւն. -ըձ-ըձլիմեր։

Sciárra, *sm. dispute*, f. կռիւ. կռիւ. գաղձ։

Sciarramento, *sm dispersion*, f. փաթաւումն. գրումն. ափիզ. գաղձնալ։

Sciarrâre, *va. mettre en déroute.* փաթաւել. գրուել. վանել. ցան եւ ցիր կացուցանել. գաղձնիմ։

Sciarráta, *sf. querelle*, f. կռիւ. կռիւ. գաղձ։

Sciática, *sf. sciatique*, f. զգեղեաց ցաւք մասնաց ցաւք. * ճանապարհորդութիւն. գաղձ գեռ-ըձ. -ըձ-ըձ. ըրձիւն-նեռ։

Sciático, a, *a. sciatique.* ցաւոյ ազդեցաց

2. (երակ) ոլորիչ. գաղձ գեռ-ըձ գաղձ. 2. ծոխ-գեռ (գեռ-ըձ)։

Sciátta, *sf. canot*, m. կոտ. -ոռ-գաղձ։

Sciattâre, *va. ruiner.* կործանել. ընչեռ-գեռ։

Sciattáto, a, *a. défigurè, e. qui a perdu de son agrément.* անպարտաւ. գաղձնիչ. գաղձ-ոյ-գեռ-ըձ։

Sciátto, *v.* Sciamannato.

Sciaúra, ecc. *v.* Sciagura, ecc.

Scibile, *a. qu'on peut savoir.* գիտելիք. գիտելեաց. գաղձնիմ։

Sciéntе, *a. savant, e.* գիտակ. գիտուն. գիտ-ըձ. գաղձնիմ. -ըձ։

A —, *avec connaissance, exprès.*

Scientemènte, *av.* գիտակ եմեալ. կամաւ. գիտ-ըձրեալ. ընդ իւր։

Scientificaménte, *av. scientifiquement.* իմաստասիրեաբար. տեղեկասիրեաբար. գաղձ-ըձ-ոյ։

Scientífico, a, *a. scientifique.* իմաստնաբար. գիտնաբար. գիտասիրեան. իւրն գաղձ. իւրն։

Sciénza, *sf. science*, f. գիտասիրութիւն. 2. ծանօթասիրութիւն. 3. Հմտասիրութիւն. տեղեկասիրութիւն. գիտասիրութիւն. խելացասիրութիւն. գաղձնիչ. 2. իւրեաց. գաղձ-ըձէ. 3. գաղձ-գեռ-ըձ իւր. գաղձնիչ. գեռ-ըձ։

Scienziále, *a. scientifique.* գիտասիրեան. ասացական. իւրն։

Scienziáto, a, *a. lettré, savant, e.* գիտուն. գրագէտ. իմաստուն. գեռ-գեռ-ըձ. գաղձ-ըձ։

Scifícare, *v.* Pronosticare.

Scifrâre, *v.* Diciferare.

Scignere, *va. déceindre, délier.* արձակել. լուծանիլ. լեռզնիչ։

Scignersi, *vp. se détacher, se débarrasser.* ապրել. զերծանիլ. գեռ-գեռ-ըձ. լեռզնիչ։

Scigrignáta, *v.* Scirignata.

Scilécca, *sf. tour*, m. niche, f. Տարր. կամակարգ. սլայն. գեռ-ըձ։

Scilingуágnolo, *sm. filet sous la langue*, m. կապանք լեզուին. տիւ գաղձ։

Romper lo —, *commencer à parler.* խօսել առնուլ. արձակել զկապանս լեզուին. սկսանել խօսել. -խօլ-ըձրեալ գաղձ-ըձ։

Scilinguáre, *vn. bégayer.* լոմի ոմէլ. գեռեբ-ըձիմ։

Scilinguatéllo, a, *a. bègue.* լեզուակապ. կապաւտ. լոմի ոմ. գեռ-ըձիմ. գեռեբ։

Sciliva, *sf. salive*, f. լորձունք. -ոյ-ըձ։

Scílla, *sf. oignon marin*, m. մկաւոսոր. Տունկան սոխ. * բժիշկ. -ոռ -ոյ-ըձ. ընդակն ոյ-ըձ։

Scillítico, a, *a. scillitique.* (դեղի) կազմեալ մկաւոսորով. * բժիշկական. -ոռ -ոյ-ըձ-ըձ ծոխ-ըձրեալ (ըձէ-ոռ)։

Scilócco, *sm. vent du midi, le sud-est*, m. Հարաւ-արեւելեան. գեռ-ըձ-ըձիմ։

Sciłóma, *sm. long verbiage*, m. երկայնաձիգ բանք. երկայնաբանութիւն. -ոյ-ըձ գաղձ-ըձ։

Sciloppáre, *va. donner du sirop. 2. caresser, flatter.* տալ աչալան. 2. փայփայել. փաղաքշել. ոլորել. լեռզնիչ գեռ-ըձ. 2. գեռ-ըձ. գեռ-ըձ։

Sciłóppo, *sm. sirop*, m. աչալան. չալա-բանան հիւմ պոլոց. լըձոց։

Scimia, } *sf. singe*, m. կապիկ. *Scimmia*, } *Scimmiatico*, a, *a. de singe.* կապիկ. *Scimmiesco*, a, *a. qui ressemble au singe.* կապիկ. *Scimmiotto*, *sm. jeune singe*, m. կապիկ փոքրիկ. *Scimitarra*, *sf. cimeterre*, m. *Scimmione*, *sm. gros singe*, m. *Scimunitaggine*, *sf. sottise*, f. *Scimunitamente*, *av. sottement.* *Scimunito*, a, *a. sot*, *te. niais*, *e.* *Scindere*, *va. séparer.* *Scingere*, *v.* Scingnere. *Scintilla*, *sf. étincelle*, f. *Scintillamento*, *sm. étincellement*, m. *Scintillare*, *vn. étinceler*, *pétiller.* 2. *briller.* *Scintillazione*, *sf. étincellement*, m. 2. *scintillation*, f. *Scintillio*, *sm. étincellement*, m. *Scintillo*, *sm. étincelle*, f. *Scintillozza*, *sf. bluette*, f. *Scinto*, a, *a. délié*, *e. sans ceinture.* 2. *détaché*, *ôté de la ceinture.* *Sciocco*, a, *a. fade*, *fat.* 2. *sot*, *stupide.* *Sciocchezza*, *v.* Sciocchezza. *Sciocco*, a, *a. fade*, *fat.* 2. *sot*, *stupide.*

sf. singe, m. կապիկ. *Scimmiesco*, a, *a. qui ressemble au singe.* կապիկ. *Scimmiotto*, *sm. jeune singe*, m. կապիկ փոքրիկ. *Scimitarra*, *sf. cimeterre*, m. *Scimmione*, *sm. gros singe*, m. *Scimunitaggine*, *sf. sottise*, f. *Scimunitamente*, *av. sottement.* *Scimunito*, a, *a. sot*, *te. niais*, *e.* *Scindere*, *va. séparer.* *Scingere*, *v.* Scingnere. *Scintilla*, *sf. étincelle*, f. *Scintillamento*, *sm. étincellement*, m. *Scintillare*, *vn. étinceler*, *pétiller.* 2. *briller.* *Scintillazione*, *sf. étincellement*, m. 2. *scintillation*, f. *Scintillio*, *sm. étincelle*, f. *Scintillozza*, *sf. bluette*, f. *Scinto*, a, *a. délié*, *e. sans ceinture.* 2. *détaché*, *ôté de la ceinture.* *Sciocco*, a, *a. fade*, *fat.* 2. *sot*, *stupide.* *Sciocchezza*, *v.* Sciocchezza.

sf. singe, m. կապիկ. *Scimiesco*, a, *a. qui ressemble au singe.* կապիկ. *Scimiotto*, *sm. jeune singe*, m. կապիկ փոքրիկ. *Scimitarra*, *sf. cimeterre*, m. *Scimmione*, *sm. gros singe*, m. *Scimunitaggine*, *sf. sottise*, f. *Scimunitamente*, *av. sottement.* *Scimunito*, a, *a. sot*, *te. niais*, *e.* *Scindere*, *va. séparer.* *Scingere*, *v.* Scingnere. *Scintilla*, *sf. étincelle*, f. *Scintillamento*, *sm. étincellement*, m. *Scintillare*, *vn. étinceler*, *pétiller.* 2. *briller.* *Scintillazione*, *sf. étincellement*, m. 2. *scintillation*, f. *Scintillio*, *sm. étincelle*, f. *Scintillozza*, *sf. bluette*, f. *Scinto*, a, *a. délié*, *e. sans ceinture.* 2. *détaché*, *ôté de la ceinture.* *Sciocco*, a, *a. fade*, *fat.* 2. *sot*, *stupide.* *Sciocchezza*, *v.* Sciocchezza.

Scimia, } *sf. singe*, m. կապիկ. *Scimmia*, }

Scimmiatico, a, *a. de singe.* կապիկ. *Scimiesco*, a, *a. qui ressemble au singe.* կապիկ.

Scimieria, *sf. singerie*, f. *Scimiotto*, *sm. jeune singe*, m. կապիկ փոքրիկ.

Scimitarra, *sf. cimeterre*, m. *Scimmione*, *sm. gros singe*, m. կապիկ մեծ.

Scimitarra, *sf. cimeterre*, m. *Scimmione*, *sm. gros singe*, m. կապիկ մեծ, անճարակ.

Scimunitaggine, *sf. sottise*, f. *Scimunitamente*, *av. sottement.* *Scimunito*, a, *a. sot*, *te. niais*, *e.* *Scindere*, *va. séparer.* *Scingere*, *v.* Scingnere. *Scintilla*, *sf. étincelle*, f. *Scintillamento*, *sm. étincellement*, m. *Scintillare*, *vn. étinceler*, *pétiller.* 2. *briller.* *Scintillazione*, *sf. étincellement*, m. 2. *scintillation*, f. *Scintillio*, *sm. étincelle*, f. *Scintillozza*, *sf. bluette*, f. *Scinto*, a, *a. délié*, *e. sans ceinture.* 2. *détaché*, *ôté de la ceinture.* *Sciocco*, a, *a. fade*, *fat.* 2. *sot*, *stupide.* *Sciocchezza*, *v.* Sciocchezza.

Scimunitaggine, *sf. sottise*, f. *Scimunitamente*, *av. sottement.* *Scimunito*, a, *a. sot*, *te. niais*, *e.* *Scindere*, *va. séparer.* *Scingere*, *v.* Scingnere. *Scintilla*, *sf. étincelle*, f. *Scintillamento*, *sm. étincellement*, m. *Scintillare*, *vn. étinceler*, *pétiller.* 2. *briller.* *Scintillazione*, *sf. étincellement*, m. 2. *scintillation*, f. *Scintillio*, *sm. étincelle*, f. *Scintillozza*, *sf. bluette*, f. *Scinto*, a, *a. délié*, *e. sans ceinture.* 2. *détaché*, *ôté de la ceinture.* *Sciocco*, a, *a. fade*, *fat.* 2. *sot*, *stupide.* *Sciocchezza*, *v.* Sciocchezza.

Scimunitamente, *av. sottement.* *Scimunito*, a, *a. sot*, *te. niais*, *e.* *Scindere*, *va. séparer.* *Scingere*, *v.* Scingnere. *Scintilla*, *sf. étincelle*, f. *Scintillamento*, *sm. étincellement*, m. *Scintillare*, *vn. étinceler*, *pétiller.* 2. *briller.* *Scintillazione*, *sf. étincellement*, m. 2. *scintillation*, f. *Scintillio*, *sm. étincelle*, f. *Scintillozza*, *sf. bluette*, f. *Scinto*, a, *a. délié*, *e. sans ceinture.* 2. *détaché*, *ôté de la ceinture.* *Sciocco*, a, *a. fade*, *fat.* 2. *sot*, *stupide.* *Sciocchezza*, *v.* Sciocchezza.

Scimunito, a, *a. sot*, *te. niais*, *e.* անմիտ. *Scindere*, *va. séparer.* *Scingere*, *v.* Scingnere. *Scintilla*, *sf. étincelle*, f. *Scintillamento*, *sm. étincellement*, m. *Scintillare*, *vn. étinceler*, *pétiller.* 2. *briller.* *Scintillazione*, *sf. étincellement*, m. 2. *scintillation*, f. *Scintillio*, *sm. étincelle*, f. *Scintillozza*, *sf. bluette*, f. *Scinto*, a, *a. délié*, *e. sans ceinture.* 2. *détaché*, *ôté de la ceinture.* *Sciocco*, a, *a. fade*, *fat.* 2. *sot*, *stupide.* *Sciocchezza*, *v.* Sciocchezza.

Scindere, *va. séparer.* *Scingere*, *v.* Scingnere. *Scintilla*, *sf. étincelle*, f. *Scintillamento*, *sm. étincellement*, m. *Scintillare*, *vn. étinceler*, *pétiller.* 2. *briller.* *Scintillazione*, *sf. étincellement*, m. 2. *scintillation*, f. *Scintillio*, *sm. étincelle*, f. *Scintillozza*, *sf. bluette*, f. *Scinto*, a, *a. délié*, *e. sans ceinture.* 2. *détaché*, *ôté de la ceinture.* *Sciocco*, a, *a. fade*, *fat.* 2. *sot*, *stupide.* *Sciocchezza*, *v.* Sciocchezza.

Scingere, *v.* Scingnere. *Scintilla*, *sf. étincelle*, f. *Scintillamento*, *sm. étincellement*, m. *Scintillare*, *vn. étinceler*, *pétiller.* 2. *briller.* *Scintillazione*, *sf. étincellement*, m. 2. *scintillation*, f. *Scintillio*, *sm. étincelle*, f. *Scintillozza*, *sf. bluette*, f. *Scinto*, a, *a. délié*, *e. sans ceinture.* 2. *détaché*, *ôté de la ceinture.* *Sciocco*, a, *a. fade*, *fat.* 2. *sot*, *stupide.* *Sciocchezza*, *v.* Sciocchezza.

Scintilla, *sf. étincelle*, f. կայծակն. կայծ. փայլատակի. Բէտէլճէ՛.

Scintillamento, *sm. étincellement*, m. *Scintillare*, *vn. étinceler*, *pétiller.* 2. *briller.* կայծակուիլ պ՚ելլալ. պայծակիլ. շողալ. 2. փայլիլ. փայլէլ. պայծակիլ. շողալ. Բէտէլճէ՛ ալուիլ. 2. Բէտէլ Բէտէլ Բ՚ելլուիլ.

Scintillazione, *sf. étincellement*, m. 2. *scintillation*, f. պայծակումն. Փոֆոփիլն. ուրիշ մը կայծակելը. 2. պայծակիլն. շողիլն փայլատակիլն ասանգաց. Բէտէլճէ՛ ալում. 2. ԲէտէլՃԼՄՏ ԲէտէլՃՈՒՄՈՒԸ.

Scintillio, *sm. étincelle*, f. կայծակին փոքրիկ. Բ՚ելլուիլ. Բէտէլճէ՛.

Scintillozza, *sf. bluette*, f. կայծակին փոքրիկ. Բ՚ելլուիլ. Բէտէլճէ՛.

Scinto, a, *a. délié*, *e. sans ceinture.* 2. *détaché*, *ôté de la ceinture.* անգօտի. Հալած. 2. Հանեալ ի գօտւոյ. պրակեալ ի կամաբէ (առ.). Բ՚ելլուէլ ԼէՓՈՐԵԼ Վ՚ԵՐ Վ՚ԵԼ. Բ՚ելլուիլ Հ՚ԵՐԵՔ Վ՚ԵՐ Վ՚ԵԼ.

Scio, *sm. ischion*, m. *Sciocco*, a, *a. fade*, *fat.* 2. *sot*, *stupide.* *Sciocchezza*, *sf. sottise*, f. *Sciocchezza*, *sf. bêtise*, f.

Scioperággine, *sf.* *osiveté*, f. *գաոարիութիւն*. *ապրեկութ*.

Scioperáre, *va.* *détourner qn. de ses occupations.* *գաոարեցուցանել, խափանել զոք ի գործոց*. *ապրել* ինչ.

Scioperársi, *vp.* *quitter l'ouvrage pour perdre son temps, se livrer à l'oisiveté.* *ի դադար լքանել գործոն*. *գաոարիանալ*. *կալ գաոարի, պարապարդ*. *ելնիլ պղտճիկ*. *ապրեկ տալ*.

Scioperatággine,] *sf.* *osiveté*, f. *անգործութիւն*.

Scioperatézza,] *sf.* *գաոարկութիւն*. *էութ*.

Scioperativo,] a, *a.* *oisif, ve.* *գաոարի*. *անգործ*.

Sciperáto,] *sm.* *գործ գաոարիանձն*. *պարապարդ*. *ապրեկ էութ*.

Scioperatonáccio, *sm.* *grand fainéant*, m. *անձնապիր գաոարի*. *ապրեկ*.

Sciopério, *sm.* *fainéantise, perte de temps*, f. *գաոարիութիւն*. *անդործութիւն*. *ժամանակաոնութիւն*. *ապրելիք*. *էթէքի կեանք*.

Sciopino, *sm.* *érénement imprévu*, m. *յանկարծական դէպք*. *անակնկալ էթէքոյ*.

Sciopráre, *v.* Scioperare.

Sciorinare, *va.* *mettre à l'air.* 2. fig. *publier.* 3. *frapper, heurter.* *սպաոնոց արկանել, սպաոանձնել*. *պարզել ի բաց (գնաւատ)*. **փռել*. * *Հանձնել*. 2. *պարզել*. *մերկացնել*. *ի վեր Հանել յայտ անել*. *ի Հրապարակագիր արկանել*. 3. *Հարկանել*. *բանալ*. *տրհոր*. *խոյհ*. 2. *դնոյն, լամ կինէ*. 3. *տարհոյ*.

Sciorinársi, *vp.* *se déboutonner.* 2. *prendre un peu de relâche, se reposer un peu.* *լուծանձել զձաբանդագս*. *պղանել, մերկանալ զՀանդերձս*. 2. *սակաւիկ մի ոգի առնուլ, Հանգչել*. *ոչտանոցս զաւլոմք*. *ելծիկցուրէ լէօշէթ*. 2. *պէր ազ օղլոք պէմ, բոմճլուխոմք*.

Sciórre, *v.* Sciogliere.

Sciovicchiolare, *va.* *éparpiller les pigeons.* *զան եւ զիր կացուցանել, վարաոել զաոաջնեաս*. *կիւվէրջիլէրի տաոլընմաք*.

Scipa, *sm.* *ignorant, sot*, m. *անմիտ. ապէտ. ակնոտ. լուէտ*.

Scipáre, *va.* *gaspiller.* *պղանել. ցրուել, եղծանել. պատաոել. պէրտոտ կինել. պղշճոք. պտղճոք. էրքինել*.

— *vn.* *avorter.* *անցուցանել. վիժել. կճոաթ ինէլ-էրթէ*.

Scipatóre, *sm.* *dissipateur*, m. *ցրուիչ. վատնիչ. տաոլաոէրճոք. ինէլճի էսէնի*.

Scipazióne, *sf.* *gaspillage*, m. *ապականութիւն. ցրուն. վատնումիթիւն. պղշճոմ. տաոլընմաք. ինէլճի*.

Scipidézza, *sf.* *fadeur*, f. 2. *sottise*, f. *անՀամութիւն*. 2. *մոքսանութիւն. անմտութիւն. ինիլէէլէթ*. 2. *պիլէէլէթ*.

Scipidíre, *vn.* *s'affadir.* *անՀամիլ. մոքսանել. ինիլէէլմէք*.

Scipido, a, *a.* *insipide.* 2. *sot, te.* *անՀամ. անազի*. 2. *մոքս. անմիտ. ինիլէէլ*. 2. *լուէտ. ակնոտ*.

Scipire, *vn.* *s'affadir.* *անՀամիլ. ինիլէէլմէք*.

Scipitamente, *av.* *sottement.* *անՀամութեամբ. մոքսանութեամբ. ինիլէէլէէլճէ. պիլէէլէթլէ*.

Scipitezza, *sf.* *fadeur*, f. 2. *sottise, fadaise*, f. *անՀամութիւն*. 2. *մոքսանութիւն. անՀամութիւն. ինիլէէլէթ*. 2. *պիլէէլէթ*.

Scipito, a, *a.* *fade.* 2. fig. *balourd, e.* *անՀամ*. 2. *անմիտ. գրասու. ինիլէէլ*. 2. *լուէտ. պիլէէլ*.

Scire, *va.* *savoir.* *գիտել. պիլմէ*.

— *vn.* *sortir.* *էլանել. լըէմէ*.

Scirignáta, *sf.* *coupure, balafre*, f. *Հատած, վէրք ապրհ. էէլէճնէ ապրաս*.

Scirinca, *sf.* *seringue*, f. *ցայտուլի. սրինգ քժշկական. լըէնկա*.

Scirinģare, *va.* *seringuer.* *մտճանել գոյանելին, սրսկանել զբժշկական սրինգն ի փսիկուտան. լըէնկալամաք*.

Scirócco, *sm.* *vent du midi*, m. *Հարաւահողմ. Հարաւ. արեւելեան. պէլլէյուէլ*.

Sciróppo, *sm.* *sirop*, m. *ասլաբակ. * լաթաբ. էյրուպ*.

Scirpo, *sm.* *jonc*, m. *Կնիւն. պրաս. ոաղ*.

Scirro, *sm.* *squirre*, m. *պատճ, խաչաւոր անցաւ. էլէ. խաչաս. ոաղ*.

Scisma, *sm.* *schisme*, m. 2. *désunion, brouillerie, schisme.* *Հերձուած. Հերձուածողութիւն*. 2. *բաժինք. լմնացանութիւն. Հրկպատակութիւն. կինէլճի*. 2. *իրիկնաթուլլէէ. ֆէրգա. կինէլճի*.

Scismático, a, *a.* *schismatique.* 3. *séditieux, querelleur, se.* *Հերձուածական. Հերձուածողական. Հերձուածող*. 3. *կռնոտաբար. Հակառակասէր. կռտաղաց. կինէլճոք Հաճասաս*. 2. *գնինէլ. 3. Հէլճէ. պէլլէյճի*.

Scissióne, *sf.* *scission*, f. *բաժինք. Հերձուած. երկպառակութիւն. իրիկնաթուլլէէ. պուէլճի*.

Scisso, a, *a.* *fendu, déchiré, e.* *բաժանեալ. ձեռքնեալ. Հերձեալ. Խուէլճի. պուէլճի*.

Scissura, *sf.* *déchirure, fente*, f. *պատռուած. խրամատ. վիճակումն. Խորէն. լըմնաթ*.

Scittalo, *sm.* *scytale*, f. *ծածուկ թուղթի մատաղաթիաց դպրութիւն ի վերայ գլանի. էէվրիճնոճ. գրճոճ*.

Scíugáre, *va.* *sécher.* 2. *essuyer.* *չորացուցանել*. 2. *մաքրել. սրբել. ֆուրուճնոճ*. 2. *սրբճէ*.

Sciugatójo, *sm.* *essuie-mains*, m. *սրբիչ. զեղգան. գաւառատ. եւ ձեռնիոյ*.

Sciupáre, *v.* Scipare.

Sciupinare, *v.* Scipare.

Sciupino,] *sm.* *gaspillage*, m. *ապականութիւն*.

Sciupio,] *sf.* *ruine*, f. *եղծումն. ցրումն. վատնումիթիւն. պղշճոմ. պատճնոճ. Խորճ*.

Scivolare, *va.* *siffler.* *չռէլ. ասւէլ. ըստէ լըմնէ*.

Sclamare, *vn.* *s'écrier.* *գաղագակ բառնալ. գոչել. ագաղակել. պաղ էլճոճ*.

Sclamazióne, *sf.* *exclamation*, f. *գոչիւն. ագաղակ. լաղէրմէ. ֆէլճէ*.

Scoccare, *vn.* *se détendre.* 2. *paraître, sortir.* 3. *sonner.* *ռանդալ. արձակիլ. Ծնանգ. Հանլամալ ասլեգանդ*. 2. *երեւել. Տագիլ. էլանել*. 3. *Հարկանել. ժամագ. օֆ ոճլը*.

հոգ. Խայ ևիվչեփեփ. 2. ՏՇՐՐԸ ԼԸՓՈՓ. ևիԸ-ՐԻՈՓՈՓ. 3. ՈՈՈՒ ՈՐՐՈՓ:
— va. décocher. 2. découvrir. Թ ռայցա-ցանել. արձակել. (Նետաս) ռաուցանել. 2. յույանել. յայտ առնել. Ի վեր հանել. (Խայ) ևիվչեփեփ. օգ ՈՒՈՓ. 2. գեյուն. ՏՇՏԸ ՏՐՐՓ:

Scoccatojo, v. Scattatojo.

Scoccatóre, sm. tireur, qui décoche, m. Նետող. Նետաձիգ. արձակիչ. օգ ՈՒՈՓ:

Scocciare, va. vaincre l'opiniâtreté. Նուա-ՀԸՐ գՏևաուՏՓՈՓ. յայՓԸԼ յաՓաուՈ-ՓԻՈՒ. ԽաոշԸ ԸԸՐՐՈՓ:

Scócco, sm. décochement, m. Ձրուշ, արձակուՄ Նետող. օգ) ՈՐՐԸԼԸ. ՈՐՐՈՓ:

Scoccobrino, sm. bouffon, m. ԽԸգԱաաաԱ. Տայփաո. ԾաղրաՓաս. ՀԸՒՐՈՈՂ. Տաոշոսևիր:

Scoccolâre, va. égrener. 2. entasser. քա-ղԸ գԸՀգաՏՀՈՂ. 2. գուաՒ. յաՏՏաՒԸԼ (խաՀգաՀ բաՈո). ԽՈՏ ԽԸՎչեփեփ. 2. (Խ-ՒՈՒՐՓԻՒԸԼԸ) ԽՐՐՈՈՐՐՈՓ. ԽոոշԸ ԽՓՓՈՓ:

Scoccolato, a, a. égrené. e. 2. clair, e. simple. քայՒաՒ (գԸգաՏՀՈՂ). 2. յայտնի. ՒԱՒՓԻ. ԽԸվչեփեփԸ (ՈՈՒՈՒ). 2. ՈՒՐՓՈՐ. Տաոշոսևի:

Scoccoveggiâre, vn. faire le galant. 2. railler, badiner. ոգաղԸ գԸՈՈՈաց. գԸՏՏԸ. փաա-գաղՐԼԸ. 2. ԽաոշԸ. գաաաՒԸ. Խաոշ. Տաոշը ասՈՒՒ. ԽԸՐՐՈՓԸՈՈ. ԽոոշԸ ԽՐՐՈՓ-ՈՈՒԼԸ ԽՓՓՈՓ. 2. ԼՈՐՈ. ԽԸՏՏՈՓ ԽՓՓՈՓ:

Scodâre, va. écourter. 2. détacher. կրճաա-ՈՒԼ. յաՏաՒԸԼ (գաՀՓԻ. գաՀաՒՓՈՓ). 2. ՈՒՈՒՓՈՒԼ. ՒԱՒՓԻ. (Խ-ՒՈՒՐՓԻՒԸԼԸՈՈ. Խոոշ-ԼԸՀՈՐ) ԽԸՎՐՈՓ. 2. ՈՐՐՈՓ:

Scodâto, a, a. sans queue. 2. rusé, e. կրճաա-ՈՒ ոգաՏաաՈ. 2. խաոշաՈՒՓ. Խոոշ-ՐՐՈՓՈՈՒ. 2. ՓՓՈՓ. Ի-ՐԼԸՏ:

Scodêlla, sf. écuelle, f. սխաաՏաՒ. սխԼ-ՈՒԼԸ ԽՐՈՓ. 2. սխաաՏաՒ ՒՓՓԱՈ. ԼՈ-Խոոշ ՎԽՈՓ. 2. ՏԸՐՈՈ. ԽԸ ՎԽՈՓ ԽԸՐՈՈ:

Scodellâre, va. mettre dans l'écuelle. 2. renverser à terre. ԱաՈաՒԸ. գԸՒԼԸ. ՈրՓաՒԸ. Ի սխաաՏաՒ. 2. ՀՀՒՒԼ. ԽոոՒԱաՒՓ ԼԸՐՒԻՒ-ԼԸՀՈՈ. ՎԽՈՓԸ ԽՐՐՈՓՈՈՐՐՈՓ. ԽՒՐՐՈՓ-ՐԸ. 2. ԽՈՐՈՈ:

Scodellino, sm. petite écuelle, f. 2. soucoupe, f. 3. bassinet, m. սխաաՏաՒ փաՐՐԻ. 2. ԱաՈաՒԸ ՐաՏաՒաՒ (խաՐաՒ). 3. ՎԽՈՓԱՒ Տ-ՈաաաաԱ ՎԽՈՓ ԽՐՈՓ. 2. Ի-ՏՀՎԼԸ ԲԼԸ-ՈՒԼԸ. 3. ԲԼՈ-ՓԸՀ Փ-ԼՐՈՈՐ:

Scodinzolâre, va. remuer la queue. յաՐԸԼ գաՀԼԸ. Խոոշ-ՐՐՈՓ ՈՈՒՐՈՈՒ:

Scofacciâre, va. écraser, aplatir. ՀՀՒՒ-ՀՀՒՒ. ոաՒՓաՒ գԸՐՏԼ. ԽՈՐՐ. Խոոշ-ԼՈՐՈՈ:

Scoffina, ecc. v. Scuffina, ecc.

Scoglia, sf. mue du serpent, f. 2. fig. habit, m. խաՐԼ. Տաբի օՓՐ. 2. Տաոշ. ՏահգԱԲՓ. ԽԸ-ԼՈՈ ևիվչեփեփ. 2. բաաաո. 3. v. Scoglio.

Scogliaccio, sm. grand rocher, m. խաՐԼ ՒԼՏ. ՈԼՎՓԻ ԲՈՈՒ:

Scogliâto, a, a. chêtre, e. ՏԸՐՐԱՒ. ԼԽՀՈՒԼԸ:

Scogliêra, sf. quantité de rochers, f. խաՐԼԸՐ. բաաաՏԸՐ. ԲաՈաՒԸՐ:

Scogliétta, sf. petite écaille, f. ԼԽՀՒ ՏԱՒԸՐ. —ՈՒՓԸ (գՐԼԸՏ) ԲՈՈՒՈ:

Scogliétto, sm. petit écueil, m. խաՐԼ փՈ-ՐՐԻՒ. ՈՒՎԼԸՓ ԲՈՈՒՈ:

Scóglio, sm. écueil, rocher, m. 2. écorce, cosse, f. 3. mue du serpent, f. 4. faute, f. խաՐԼՐ. բաաաՐ. բաաաՏՀՈՈՐ. խՀՀՐՈՈ. ա-ՈաաաաՈՐ. 2. վԼՀՒՒ. ԼԸգԸՐ. 3. խաՐԼ օՓՐ. 4. բՀՏ. ԱաՈաՒ. յաՏՏաՒԸԼ. ԲաՈաՒ. 2. Փ-ՈաաՏ. 3. ԽԸՐՈՈ ևիվչեփեփ. 4. ԼԸՐՐ. Խոոշ-ՐՐՈՓ. Խոոշ-ՐՐՈՓՈՈՒ:

Scogliôso, a, a. plein de rochers, d'écueils. ոաբ բաաաՏ խաՐԼԸՐ, բաաաՐԼԸ ԿաՈ. Փ-ՅՈՒԼԸՐ:

Scognoscènza, sf. ingratitude, f. ասաԱաաա-ՈաՒԼԸՀՀՈ. Խոոշ-ՐՐՈՓԼԸ:

Scojâre, va. écorcher. ՏաբՀՒԼ. ԽԸՐՐՈՓ ԽՒՐՐՈՓ. ԼԸՐՐՈՓԸՈՈ:

Scojâtto, } sm. écureuil, m. ԲաաաՒԱաա. Scojattolo, } ՐՈՒՐաա. ՀԽՈՈՂ:

Scolâjo, sm. écolier, m. ԱշաՒԿբաա. ԼաՒՐՐ. ԼԸՐՐՈՒ:

Scolamento, sm. écoulement, m. ՏոթաաՒ. ԿաՀԼԸ. ԱՓՈ. ՈՈՒՐՈՈ:

Scolâre, sm. écolier, m. ԱշաՒԿբաա. ԼաՒՐՐ. ԼԸՐՐՈՒ:
— va. égoutter. կաՀԼԸցաՈՒԼԸ. ՏոթԼ-ցաՈՒԼԸՈՈ ոյաՈՒ ոյաՈՒ. ԱԲԼՒՈՒԼԸ. ԿոՈ-ԼՈՒՐՐ:
— vn. s'écouler. կաՀԼԸ. ՏոթԼ. ՀաՈԼ ոյաՈՒ ոյաՈՒ ՈՈՒՐՈՈ. ՈՓՈ:

Scolareggiâre, vn. agir en écolier. վաբԼ. գԸՏՏ. գոթԼ. ԲբբԼԸ գաշաԿբաա. ԼաՒՐՐ ԼԽՀ ՈՈՒՐՈՈՒ:

Scolarésca, sf. les écoliers, m. pl. աշա-Կիբաա. ԼաՒՐՐԼԸՐ:

Scolarmente, av. en écolier. ոբՈԼԸ գաշա-Կիբաա. ԼաՒՐՐ ԼԽՀ:

Scolástico, a, a. scolastique. ոբՈգաաաՒԿաա. գաոգոՐաաՒԸ. ոբՈգաաաՒԿԻաա. Խբբ-ԲԸԼԼ. ՀԸՒՐԼԽՀ. ՎԸոբԼ-ԼԸ Ի-ՀԸՒՐԼԽՀ. ՎԸոբԼ-ԼԸ Ի-ՀԸՒՐԼԽՀ Ալla scolastica, en écolier. ոբՈԼԸ գաշա-Կիբաա. ԼաՒՐՐ ԼԽՀ:

Scolatójo, sm. égout, m. ԱաաՈ. ՈՈՈ ՈՓՈ. ԿաՀ ԽԸՐ:

Scolatúra, sf. reste d'un liquide, m. ՏոթաՏ. ՅԱաոգոՐ ՏոթաաՒ Բաաց. Ա-ՈաՒԼԸՐ ՈՈՒՐՈՈ:

Scolazione, sf. gonorrhée, f. ասաԱաաՒ ա-ԱԲՒՒԱԿաաՒՓԼԸՐ. ԽԸՒ ՈՈՈ-ԼՈՈՈՈՈ:

Scoliaste, sm. scoliaste, m. ՒՒՒՒՐՐ. ՀՀՒՒ ՓաՈՒԱաբաա ՑաՈԱաց. ԼԽՐՈ ԼԽՐՐՈՒ:

Scólio, sm. scolie, f. գաբաաաՒՓ. ՒՒՒՒԱԼ-ՐՐՈՓ. ոԲՒՒԱԿՒՐՐՈՓ. Խոոշ. ԼԽՐՈ:

Scollacciâto, a, a. décolleté, e. ՒՒՒՒՐՐԱԱ-բաՈոց. ՏոաաՒՓ, բաց գաբաՈոցաա. ոբՈՈ-ՈՈՒԼԸ:

Scollâre, va. décoller. 2. décolleter. ԱՈՓա-ՈՒԼԸ. ԽԸԼԼ. գՈՒՈՈՏՏԿաՐՐ. 2. ՒՒՒՒՐՐԱԱ-գաբաՈոցաա. Ի-ՈՈՒԼԸՈՈ ՐԼԸ Խ-ՈՈՒԼԸՐ ԼԽՀՈՐՐՈՓ ԼԽՀՈՐՐՈՓ. 2. ոբՈՈՈՈՈ ՈՐՐՈՓ:

Scollatúra, sf. échancrure d'un habit près du cou, f. գաբաաՒ. ոբաաաաՒաՒ ՏաոգոՐԼԽՀ ՀՈՐՐ գաբաՈոցաա. Խոոշ. Խոոշ ԲԸՐՈՒՒՈՐՐՈՓ ԽՐՐՈՒՈՈ:

Scollegamento, sm. séparation, f. ասԲաա-ասՒՒՒ. բաԿաՒՒ. ԽԲՈՒՒ. ՏՀՈՒՐՐՈՓ:

Scollegâre, va. désunir. ասՒՒասՒԼ. ոՀաՒԼ

պատակոծել. քակիլ. ֆոֆոռիտ. սեռակոծել։

Scollinare, va. passer les collines. Հասնել անցանել լնդ բլուրս. դաշտաւորել նեմնե։

Scolmare, va. racler le dessus d'une mesure. քերել. զերծանել. առնալ զպղտոն մասն. Խուզել, խոտ ետրոցելնե տլնեն. շաբերտ ա նե։

Scòlo, sm. écoulement, m. Հոսանք. Հոսուածք. ծծմբ. ծորմբ. ըզմբ։

Dare —, donner l'issue aux eaux. Թոյլ տալ Հոսել. Հոսիցս ցանել. ելեցնել։

Scolopendra, sf. scolopendre, f. օձաձանգիր ոյտ։

Scoloramento, sm. pâleur, f. գունաւորեմնեն. գեղնել մնեն։

Scolorare, va. décolorer. ապգունել. գեղգունել. բեղնին գեղնել։

Scolorársi, vp. pâlir, se ternir. գունաւորել. գեղգունել. գեղնել մնեն. օծմեն։

Scolorimento, sm. pâleur, f. գունաւորեմնեն գեղգունեմնեն. գեղնել մնեն. օծգունեմնե։

Scolorire, vn. se déteindre, pâlir. գունաւորել. գեղգունել. գեղնել մնեն. օծգունել։

Scolorírsi, vp. s'ôter. գեղնել. օծմեն։

Scolpamènto, sm. justification, f. արդարացցամնեն. Հաստագոմեմնեն. ըզգաստացնեն Հեռնեցնել։

Scolpare, va. disculper, justifier. արդարացցամնել. Հաստագոմ տնտեղ. քեզել գլուխ գանս. ըզգաստացնեն Հեռնեցնել։

Scolpire, va. sculpter, graver. 2. prononcer distinctement. քանդակել. գրաչել. 2. Տնել յայտնակա. (խոս) օյմեն. 2. Եչ ինչնեցնեն. ինեն։

Scolpitamènte, av. distinctement. 2. visiblement, évidemment. յատակագրես (Տնել). 2. յայտնագոմ. պեղել. ասեն տանս (ինչնեցնեն. ինեն). 3. ակնեսորեն։

Scolpito, a, a. gravé, sculpté, e. 2. bien prononcé, e. քանդակեալ. գրաչեալ. 2. յատակագրեա Տնելեալ. օյմեցնեալ. 2. Եչ ինչնեցնեալ ըլնան։

Scolpitúra, sf. empreinte, effigie, f. քանդակ. գրաչեալ. գրաչած. պատկեր. օյմնեն. 2. v. Scultura.

Scólta, sf. bivouac, m. sentinelle, f. պարեկապահ. պահպանող. զէտ. Հետքին. պեղեն։

Scoltare, va. écouter. լսել. ունկնդիր լինել. նկնդիրել։

Scombavare, vn. salir de bave. չաղախել լորձակոր. ոսկրեսոր պղտոնեցնել։

Scomberello, sm. goupillon, m. մլնիկ. ծբեր։

Scombiccherare, va. griffonner. պղտեղել. չապախել. գրապոն գրել յոսի. ճեռն Հոսնել. ծեռագրը պղտեղեցնել։

Scombinare, va. déranger. խառնակել. չխոխեցել. քայքայել. ծոբեղեմնել. ծոբոնեցնել ինեն։

Scombinazione, sf. v. Scombuglio.

Scómbro, sm. maquereau, m. ծիրանի. ձուկն ինչ. ծոբոնոմեն։

Scombúglio, sm. désordre, m. խառնակաձկոխեմնեն. չխոխեմնեն. ծոբոնեցնելնե։

Scombujáre, va. disperser, mettre en désordre. չխոխել. ծոբոնեցնել։

Scombussolare, v. route. յաղապակել. գլուխ գան եւ ցեր առնել. ծոբ ընեմնե. ծոբոնոմեն ինեն։

Scommessa, sf. gageure, f. pari, m. գրաւադրամնեն. գրաւ. * բաստ. գոհ (ղեր). գոհ ընեմնե։

Fare una —, parier. գրաւադիր լինել. գրաւ առնել. գնել. * բաստ ընել. գոհ (ղեր) ընոմնեն։

Scommesso, a, a. détaché, désassemblé, e. անմատակ. լուծնեալ. քակեալ. սյուլնեալ. ծբօրնելնե։

Scommèttere, va. désassembler, détacher. 2. semer la discorde. 3. parier. անմատակել. լուծանել. քակել. 2. սերմանել գժամիտնեն. յուզել կռնտ. պրանել լնդ միմեանս. 3. գրաւ առնել. գնել գրաւական. ելեցնել. սյուլնել. 2. ոչխ տնեմնեն պղտեղեն. զօգաստնեցնել. 3. գոհ (ղեր) ընոմնեն։

Scommettitóre, sm. parieur, m. 2. semeur de discorde, boute-feu, m. գրաւադիր. 2. քանդարիս. խառնղպղպ. գոհ (ղեր) ընող. 2. ոչխ տնեմնեն ղշտանան. ինեն։

Scommezzáre, va. partager en deux, diviser par le milieu. Հասանել. կտրել. լնդ մէջ կտրել. օշնասնան ոեսնելնե։

Scommiatáre, va. donner congé, απδանել. Տրաժեցա տալ. ինչեն. ինեցնեն նչեն վերնե — vn. prendre congé. Տրաժարել. Տրաժեցա առնել. ոեսնելնե, նչեն նչեն սլնեն։

Scommiatáta, sf. congé, m. Տրաժեցա. արձակումն. Տրաժան երթալոց. նչեն նչեն. ինեցնեն. ոեսնելնե։

Scommósso, a, a. ému, soulevé, e. յուզեալ. գրգռեալ. ինեցնեն. ըզմնեն։

Scommovimènto, sm. soulèvement, tumulte, Scommovizióne, sf. \m. յուզումն. գրգռումն. գրգռեմնեն. յարմանն. խառնվռնեն. գրգռեցնելնե. ելեցնելնե. ինեցնեն. նչեն նչեն։

Scommuóvere, va. émouvoir, soulever. յուզել. սպրել. գրգռել. չարժել. խառնել. ինեցնեն. ելեցնել ըզեռանեն։

Scomodáre, va. incommoder. ծնդել. անշանգիստ. ոչխտ առնել. բահանեցնել ինեն. ոչխտնեն. նչեն նչեն վերնե։

Scomodézza, sf. \incommodité, f. désavantage, m. ծնդում. ոչխտնեմնեն. ոչխտ։

Scomodità, sf. \tage, m. ծնդումնեն. ոչխտ։

Scómodo, sm. դասպանք. վիշապ. գահնեն. ինեն. բահանեցնելնե։

Scómodo, a, a. incommode, fâcheux, se. ծնդոց. գառն. Տանդաստաւոր. գահնեցնել. ոեսնելնե։

Scompagináre, va. déranger l'ordre. եղծանել գկարգն. ապատացել. խառնակել. ֆոհանեցել ինեն. ոեսնել։

Scompagnársi, vp. se déranger. խառնակել. չխոխել. ֆոհանեցել օյմեն։

Scompagnamènto, sm. désunion, f. բաժանումն. Տիրամած. անմատակեմն. ինեցնեն. ոեսնելնե. ոչխտնեն։

Scompagnáre, va. séparer, découpler. բաժնել. անմատակ բաժանել. ապատանել. ոեսնելնե։

Scompagnatúra, sf. séparation, f. քակումն. անմատակեմն. ապատանեմն։

Scomparíre, vn. perdre de prix, paraître moins. չլինել ի Հանարհ. անարգ լինել. արհամարհ. ծոբոր լինել. ինեցնեն. ոեսնելնե. ապատանեմն. Տոր. ապատ. ոեսնելնե ինեն։

Scompartimento, *sm. partage, m. division*, f. բաժանում. բաշխում. գերծք. բաժան. բնբնել.

Scompartire, *va. diviser* բաշխել. բաժանել. գերծքել. գոյ. բաժան. բնբնել բնել.

Scompensare, *va. agiter différentes choses dans son esprit.* ապրի ապրի որոշ որոշել. բազում ինչ վեր ի վայր յերդիցել. յուզել ի մտի. բնբուլ բնբուլ եղեալ գնուցանել բնել.

Scompigliamento, *sm. bouleversement, trouble*, m. խառնակութիւն. ապշուկ. շխոհ. գոռելուկեր. գոռելուկ.

Scompigliare, *va. bouleverser, troubler, confondre.* խառնակել. շխոհել. պղտորել. ապշել. ամրոխել. գոռնալ. ել բնբ բնել.

Scompigliatamente, *av. confusément.* խառն ի խուռն. գոռնալով.

Scompiglio, *sm. désordre*, m. շխոհ.

Scompigliume, *sm.* խառնակութիւն. գոռելուկեր.

Scompisciare, *va. pisser dessus.* մեզել ի վերայ. նոսնել բնել.

Scompisciarsi, *vp. se pisser dessus. 2. avoir grande envie de pisser.* մեզել ի վերայ հնձդեղծից իւրոց. 2. ապրնալ ի կարեալ մեզելոյ. նոսնելով ընբնել. 2. եղ ջուռ.

— dalle risa, *crever de rire.* լուծանել, ի պատռել. ի ծաղրէն. ինքնին պոչել նոսել.

Scompisciöne, *sm. bévue*, f. սխալմունք. վրիպումք. նոսնել. ղոռնի.

Scomponimento, *sm. dérangement*, m. խառնակութիւն. անկարգութիւն. գոռելուկեր. նեղուկեր.

Scomporre, *va. décomposer, gâter, déranger.* քակել. լուծանել. եղծանել. ապականել. խառնակել. շխոհել. պղտորել. գոռելուկել. ել բնբ բնել.

Scompörsi, *vp. se décomposer, se confondre.* խառնել. շխոհել. եղծանել. պղտորել. ել բնբ բնել.

— nel volto, *se troubler.* պլլոյնել. յոյնել. գունոյ երեսացն. խառնել. պեղել ընբնել. ել բնբ բնել.

Scomposizione, *sf. désordre, trouble*, m. խառնակութիւն. շխոհութիւն. անկարգութիւն. ամրոխ. խառնակութիւն. գոռելուկեր. ել բնբ բնել.

Scompostezza, *sf. déréglement*, m. անկարգութիւն. անապակութիւն. լկութիւն. խելառութիւն. խոխոջութիւն.

Scompuzzare, *va. infecter.* ներթել. ապականել. բուրել ժանապահութիւն. ջերմ ջերմ. ջերմնոսել.

Scompuzzolare, *va. remettre en appétit.* փոխանել. բաժնել զնդկանս. միանգամայն անդնանս (կերակրոց) անել. ինքնին ել.

Scomunare, *va. rompre la communauté.* քակել զմիաբանութիւն. երկպառակել. անջատել. ինքնին պոչել. ընբնել. ապրնել.

Scomunarsi, *vp. se séparer.* միմիայն. ձանձնել. ինքնին պոչել. ընբնել.

Scomúnica, *sf. excommunication*, f.

Scomunicamento, *sm.* հնդոյց. մերժանութիւն ի հաղորդութենէ. անջոյց.

Scomunicare, *va. excommunier.* հնդոյել. արգելել. մերժեցուցանել ի հաղորդութենէ. անջոյցել.

Scomunicato, a, *a. excommunié, e. 2. exécrable, infâme.* հնդոյեալ. հնդոյ. 2. ժանաւ. գարշելի. անարէն. անջոյցեալ. 2. գարշանաւ.

Scomunicatöre, *sm. qui excommunie.* հնդոյիչ. անջոյցիչ.

Scomunicazione, *sf. excommunication*, f. հնդոյ. մերժանութիւն ի հաղորդութենէ. անջոյց.

Scomúzzolo, *av. point du tout.* ոչ գնաւ. ոչ մի ինչ. ոչ.

Scomucare, *va. embrener.* չաղախել. ապրոյ. նեղեալ ի նէնգ ընբնել.

Sconcacársi, *vp. s'embrener, se salir. 2. avoir grand besoin d'aller à la garde-robe.* չաղախել զերբ. հանդերձս ապրոյ. 2. ապրնալ ի կարեալ գրասենեակ. նոսնելով նեղեալ ի նէնգ ընբնել. 3. գեղչոյ եղ ջուռ.

Sconcacatöre, *sm. qui salit, qui embrène. or* չաղախեալ ապրոյ. նեղեալ ի նէնգ ընբնել.

Sconcennatamente, *av. vitalement.* անկրպա. անհեղգա. բռնաքիւ ընբնել.

Sconcentrato, a, *a. qui n'est pas dans son centre. or* չիայ ի կենդրոնի իւրում. ծերեալ. անի ինչ. ի ծեր ի ջուռ.

Sconcertamento, *sm. désordre*, m. խառնակութիւն. շխոհութիւն. գոռելուկեր. գոռնալ.

Sconcertare, *va. déconcerter.* եղծանել. գմիաբանութիւն երգոյ. 2. խառնակել. շխոհել. եղծանել. խառնոյել. ոճիկի պղտերի. 2. ի ծեր ընբնել. ել բնբ բնել.

Sconcerto, *sm. trouble, désordre*, m. 2. *déréglement d'un concert*, m. խառնակութիւն. շխոհ. ամրոխ. խառնակութիւն. 2. եղծանել. խառնակութիւն միաբանութեան երգոյ. գոռելուկեր. 2. ոճիկ պղտերութիւն.

Sconcezza, *sf.* } *déréglement*, m. negligence, f. անկարգութիւն. անկարգանութիւն. խառնակութիւն. ապերէնութիւն. խոխոջելուկեր. նեղուկեր. գոռելուկեր.

Sconciamente, } *av. maladroitement. 2. honteusement. 3. excessivement.* անշնորհ. անճարակ. ապերէն. ամօթով. 2. անվայելուչ. կրօնաւոր. կոր ի գլուխ. 3. չատ. առաքի. անչափ. կարի. ի ջուռ.

Sconciamente, } *av.* ի ծեր ընբնել. ել բնբ բնել. ապերէնութիւն. 2. ոճիկ իւր. ոճիկ. 3. ի ծեր ընբնել. 4. ջեղ.

Sconciare, *va. déranger, gêner. 2. gâter, endommager. 3. arrêter, empêcher.* ներթել. ապականել. ապերէնացուցանել. ապերէն. անճարակ ապերէնացուցանել. 2. եղծանել. ապականել. ապականել. 3. արգելուլ. խափանել. ոճիկի վերադ. ընբնել. ել բնբ. 2. ոճիկ. ներթոյ ընբնել. 3. ապերէնութիւն. խոխոջ ընբնել.

Sconciársi, *vp. se gâter, être endommagé. 2. avorter.* ապականել. եղծանել. 2. վի-

ժել. անցուդարձել. ոլորմփ. պերդաք բռնիլ. 2. չքնաղ տիւնարիլ.

— un pied, una gamba, se disloquer, se casser une jambe, un pied. խախտել, խորտակիլ. մէկ ի սրունից ոտքը. տալ ընկնել ներ երբեմն.

Sconciatura, sf. avorton, m. 3. fig. production d'esprit trop précipitée. վիժած. 2. ի հոգւոյ. այր կարճ եւ անշնորհ. *գամաճ. *հրել. 3. գործ ի հեղակատար. տխնամ. 2. —ուածի տիւք. 3. տխուզուել եւ.

Sconcio, sm. incommodité, f. վիշտ. վնաս. նեղութիւն. տես. ուրուր. ըտհոնէուելեն.

— a, a. négligé, e. qui n'est pas paré. 2. méchant, e. 3. malséant, e. 4. démesuré, e. excessif, ve. 5. étrange, extravagant, e. 6. difforme, laid, e. 7. disloqué, e. 8. infect, gâté, e. 9. dégoûtant, e. 10. rude, escarpé, e. 11. en désordre, sans ordre. անարդ. անշնորհք. անկարմ. անպատշդ. 2. ժանտ. չար. անօրէն. 3. անպատշ. անշնորհ. 4. անշնորհք. մեծ. անչափ. 5. պլպտկուն. օտար. նորանդան. 6. ժանտատեսիլ. տպեղ. 7. խախտեալ. բեկեալ (անդամի). 8. ապականեալ. եղծեալ. 9. ծանրապատկեր. տատակիչ. 10. անմասդդ. դժուարին. ապատաժ ուտ. անշարժ. 11. խառն ի խուռն. անկարգ. պէկէսէնէ. տխնէնէ. 2. ընդէր. տեր. պ՚ընէ. 3. գիտնոյ. տխնիրնէ. ոթ. խոշտանգ. 4. օրտնուել. ընդոն. տխնէ. 5. տխղ. —ուածքի. 6. ընդոն. 7. ներկեալ եւ ընդ. պերիներէն. 8. պաշտանող. 9. վնասուն. 10. տարտ. տէտ. 11. ընդոնուել. նեղանալ.

Concludere, va. rompre un traité. ցրել. լուծանել. զդալիս. ի գերեւ. հանել. ոտին տալ ընդարձակ. ոլորմփ.

Concobrino, sm. bateleur, m. ձեռնածու. հապճոյ. խելկատակ. հանդիսաւոր. հանդիսաւոր.

Concordanza, sf. construction irrégulière, f. ձեւը հաստատելի քանդոյ. աստանդեալ բանք. ընդոխոնիչ ընդ.

Concordia, sf. discorde, f. անմիաբանութիւն. երկպառակութիւն. բնդնիդնէնդնէնդէ.

Scondescéso, a, a. escarpé, e. դժուարին. ապատաժ ուտ. անմասդդ. ընդոնդոնդոնդ. տարտ. ոթ.

Scondito, a, a. fade, insipide. անհամ. անարի. 2. մարտ. անշանձար. խոնդէ. 2. տհամ. տէտնէ.

Sconferma, sf. confirmation, f. հաստատութիւն. ի հաստատուել. պինդ. ի հաստատել.

Sconfessare, va. désavouer. ժխտել. ուրանալ. ընդնդ ընդնդ.

Sconficcare, va. déclouer. ի ձեռն. հանել զբեւեռն. ընդոնէ ընդնդ.

Sconfidanza, sf. méfiance, f. չվստահութիւն. ի հաստատութիւն. կասկած. ընդնդնդնդ. ընդնդնդնդ. ընդնդնդնդ.

Sconfidare, vn. se défier. չվստահ. ի հաստատ ընել. երկնչել. ընդնդնդ. ընդնդ ընդնդ.

Sconfiggere, va. défaire les ennemis, les mettre en déroute. 2. consterner, troubler. վայրագանիլ, յոյն եւ. ցիր կացուցանել. վարատել. վանել. 2. խռովել. ահարկ առնել. խուճապի ածանել. տատերի ընդնդ. ոլորմփ. 2. —ուի ընդ ընդնդ. ընդնդնդնդ.

Sconfiggimento, v. Sconfitta.

Sconfiggitore, trice, s. qui met en déroute. վանիչ. վարատիչ. տատերի ընդնդ.

Sconfitta, sf. déroute, entière défaite, f. 2. dégât, ravage, m. ruine, f. խորտակումն. կոտրած զօրաց. վարատումն. 2. ապականեալ. եղծեալ. ապականութիւն. ընդնդ. —ութեր ոլորմփ. ոթնդնդնդնդ. 2. ընդնդնդ. խորտ օրմ. 3. ընդնդ (ընդնդ).

Sconfondere, va. bouleverser. խառնել. վիր ի վայր օգնել. տարխանել. —ալ ընդ ընդնդ.

Sconfortamento, sm. dissuasion, f. շրջանակ ի խրհրդոյ. հրամարեցուցանելն. ընդնդնդնդ.

Sconfortare, va. dissuader. հրամարեցուցանել. կասկածել. շրջել ի մտայ. տատհանդել. ընդնդնդնդ.

Sconfortarsi, vp. se décourager, se méfier, se défier. պապակել միմեանք. վհատիլ. ի հաստատ ընել. չշնորհ. վատնել. ընդնդնդնդ ընդնդնդնդ. ընդնդնդնդ. ընդնդնդնդ.

Sconforto, sm. découragement, chagrin, m. պապակելութիւն. վհատութիւն. պատհասանք. վիշտ. նեղութիւն. ընդնդնդնդ. ընդնդ. ընդնդ.

Scongiungimento, sm. ի դեսունը, disjonction, f.

Scongiuntura, sf. ի ցիոն, f. քակտումն. անմասանութիւն. ոլորմփ. ընդնդնդնդ.

Scongiuramento, sm. conjuration, f. երդմնից ցուցանելն (զդնէս). 2. պաղատանք. ընդնդնդ. 2. ոթոտ. ընդնդ.

Scongiurare, va. exorciser. 2. conjurer, supplier. 3. obliger à faire des imprécations. երդմնից ցուցանել (զդնէս). 2. երդումն տալ. երդմնից ցուցանել. պաղատել. պաղատանք. 3. բանաւանել. յիրդումն. ի դադար. յանէնդնդ ոթոտ. 2. ընդնդ ընդնդ. 3. ընդնդնդ. լանիկ ոթոտ. ընդնդնդնդ ընդնդ.

Scongiuratore, sm. exorciste, m. երդմնից ցուցիչ. ընդնդնդնդ.

Scongiurazione, sf. exorcisme, m. conjuration, f. 2. imprécation, f. երդմնից ցուցումն. երդմնից ցուցանելն. 2. դադալ. անէնդնդ. 2. լանիկ.

Scongiuro, sm. conjuration, f. 3. serment, m. 4. adjuration, f. երդմնից ցուցանելն (զդնէս). 2. պաղատանք. 3. երդումն. 4. երդմնից ցուցանելն. բանաւանելութիւն յիրդումն. ընդնդ. 2. ընդնդ. 3. ընդնդ. 4. ընդնդ ընդնդնդ. ընդնդնդ ընդնդնդ.

Sconnessione, sf. détachement, m. լուծանութ. քակտումն. անմասանութ. ոլորմ.

Sconnesso, a, a. qui n'a point de connexion. անյարդ. որ ոչ յոդի. անձնական. անմիաբան. անընդ. ընդնդնդնդ. ընդնդ.

Sconnettere, va. désunir, écrire ou parler

sans ordre. անկանոն. քաղել. խօսել. գրել անդադար, անկարգ. *voyager* — շրջագայել. խաղալ. ժամանակ անցնել. *se* — ցրուիլ. ցիրուցան լինել.

Sconocchiare, *va. filer sa quenouille. 2. fig. se gorger.* ճոխանալ. առնել գինի, ձգել, մանել. լիանդակ պատրաստել եւ վերայ տզել. կամուր. 2. անգործ, ծանօթ. ուտելով. ծոյլ. բերելով զբօսնել. խօսելուն խոխոջանքի պէս խօսիլ. 2. ուելով ինքնագոհիլ.

Sconocchiatura, *sf. reste d'une quenouille*, m. ճոպարզ. ների ի լոյն. խօսելուն ելոյն. ելոյն.

Sconoscente, *a. ingrat, e. 2. impoli, grossier, e. 3. ignoble, obscur, e.* ապերախտ. երախտամոռաց. 2. չիմանալ. անզգալի. անբարոյ. 3. անհնար. անաւագ. նուաստ. 2. խօսուն. խօսկոտ. 3. չիմանալ. պիտի.

Sconoscentemente, *av. témérairement, sans connaissance.* յանդգնաբար. առանց իմացմամբ. պիտակերպ. պիտակերպ.

Sconoscenza, *sf. ingratitude*, f. ապերախտութիւն. նուաստ.

Sconoscere, *va.*) *méconnaître.* ոչ ճանաչել.

Sconoscersi, *vp.*) *2. méconnaître, méconnaître.* ինքզինքը չճանաչել. մոռանալ զերախտիս. խօսկոտ. 2. նուաստ. խօսկոտ.

Sconoscimento, *sm. ingratitude*, f. ապերախտութիւն. նուաստ.

Sconosciutamente, *av. en cachette.* յանծանօթս. գաղտուկ. ծածուկ.

Sconosciuto, *a, a. inconnu, méconnu, e. 2. ignoble, obscur, e.* անծանօթ. 2. անհնար. անաւագ. նուաստ. խօսկոտ. 3. պիտի. ելոյն ելոյն.

Sconquassare, *va. fracasser, briser.* խախտել. աւերակ ցնցանել. 2. չափահասել. խորտակել. ապականել. 2. ջլատել.

Sconquassatore, *sm. destructeur*, m. քանդիչ. խորտակիչ. ջլատող. ապականիչ.

Sconquasso, *sm. ruine, destruction*, f. ապականութիւն. կործանումն. խորտակ. ապականիչ.

Sconsacrare, *va. profaner.* պղծել. հնոյելիս ընել.

Sconseno, *sm. consentement*, m. միաբանութիւն. համաձայնութիւն. կենակցութիւն. միաբանութիւն. խորհուրդ. ընկերակցութիւն.

Sconsentimento, *sm. désaveu*, m. չհաւանութիւն. մերժումն. խոչընդոտ.

Sconsentire, *va. ne pas consentir.* չհաւանել. անհաւան գտանել. չհաւանել. յանձնի մերժել. խոչընդոտ. ընդդիմանալ.

Sconsideranza, *v.* Sconsideratezza.

Sconsideratamente, *av. inconsidérément.* անխոհեմաբար. առանց խորհրդոյ. խառնիճաղանջ. յանգամանս. պակասութեամբ. ինքնագլուխ.

Sconsideratezza, *sf. inconsidération*, f. manque de réflexion, m. անխորհրդութիւն. անխոհեմութիւն. անուսումնութիւն. պակասութիւն. ինքնագլխութիւն.

Sconsiderato, *a, a. inconsidéré, e. imprudent, e.* անխորհուրդ. անխոհեմ. անուսում. պակասութեամբ. ինքնագլուխ. ինքնագլխութիւն.

Sconsiderazione, *sf. inconsidération*, f. չխորհելութիւն. անխորհրդութիւն. անխոհեմութիւն. պակասութիւն. ինքնագլխութիւն.

Sconsigliare, *va. dissuader.* չրկնել ի մտաց. հանել զգացողութիւն. հրամարել զգացողութիւն. *se* — ապաշխարել. ետ դառնալ. ապաշխարել. ինքնագլխութիւն.

Sconsigliatamente, *av. inconsidérément.* առանց խորհրդոյ. յանգամանս. պակասութեամբ. ինքնագլխութիւն.

Sconsigliatezza, *sf. imprudence*, f. անխոհեմութիւն. անխորհրդութիւն. պակասութիւն. ինքնագլխութիւն.

Sconsigliato, *a, a. dissuadé, e. 2. malavisé, e.* չրկնված է խորհրդոյ. հրամարված է. 2. անխոհեմ. անխորհուրդ. անուսում. պակաս. 2. պակասութեամբ. ինքնագլխութիւն.

Sconsolamento, *sm. v.* Sconsolazione.

Sconsolare, *va. désoler.* ներել. տրտմեցուցանել. մեղացուցանել. դառնացուցանել. ընկճիչ. ընկճիչ լինել. սգ. խոռ լինել.

Sconsolatamente, *av. inconsolablement.* անմխիթար. առանց մխիթարութեան. ցաւագին. պակասութեամբ.

Sconsolazione, *sf. chagrin*, m. անմխիթարութիւն. տրտմութիւն. առատապար. ներգործութիւն. սիրտ. ինքնակամ ելանել. ելոյն.

Scontare, *va. escompter.* հաւատացանել. հաւատալ. զգալուս. ոչ ընդունել. ետ դառնալ.

Scontentamento, *sm. mécontentement*, m. տհաճութիւն. զգմտակամութիւն. ներգործութիւն. ինքնագոհութիւն. ընկճիչ.

Scontentare, *va. affliger, mécontenter.* ներել. զգմտակամ առնել. տրտմեցուցանել. չհաճել. ընկճիչ լինել. ինքնագոհ լինել.

Scontentarsi, *vp. ne se point contenter, avoir du chagrin.* տհաճել. զգմտակամ. զգոյն լինել. տրտմել. ինքնագոհ չհամարել. ներգործութիւն. ինքնագոհութիւն. ընկճիչ.

Scontentezza, *sf.*) *déplaisir*, m. *mécontentement*, m. ինքնագոհութիւն. տհաճութիւն. ներգործութիւն. տհաճութիւն. ինքնագոհութիւն. ընկճիչ. — *a, a. mécontent, e. triste.* զգմտակամ. տրտմած. զգմտակամ. ինքնագոհ. ընկճիչ.

Scónto, *sm. déduction*, f. *escompte*, m. հաւատացումն պարտից. ետ ծախս.

Scontórcere, *va. tordre, tortiller.* գալարել. ոլորել. պտտիլ.

Scontórcersi, *vp. se tordre. 2. faire des contorsions.* գալարիլ. կծկիլ. 2. ծռել. կարկամիլ. գալարել. կամակորել. պտտիլ. ելեւէջներ. 2. ծռելիս դարձուածներ ելնել.

Scontorcimento,) *sm. contorsion*, f. ծռելիս. **Scontórcio**,) կծկիլ. կարկամութիւն. ծռելիս դարձուածներ ելնել.

Scontorto, *a, a. tortu, crochu, contrefait, e.* գալարեալ. ծռեալ. կամակորեալ. ելեւէջ. ելոյն. ելոյն պատրաստ. ելոյն. պտտեալ. ծռելիս.

Scontraffársi, *vp. se déguiser.* ծպտել. յայլակերպս լինել. ինքնակերպ ելոյն.

Scontraffátto, *a, a. difforme.* տգեղ. ժանտանկարկ. ելոյն.

Scontramento, *sm. rencontre*, f. պատահումն. բախումն. օգտակար. ելոյն.

Scontrare, *va. rencontrer, se rencontrer. 2. confronter.* գիպել. պատահել. հանդիպել. 2. քննել գնահատել. օգտակար. 3. միասին ներգործել. միասին ներգործել ներելոյն.

Scontráta, *sf.* rencontre, f. Հանդիպումն. ՚ձ ր ա մ ա ն.

Scontrázzo, *sm.* combat en se rencontrant, m. 2. rencontre, f. մարտ ի պատահելի միմեանց. 2. պատահումն. Հանդիպումն. բառի ճեղքն. 2. բառի ներքն. Երբ՚ն՚ան.

Scóntro, *sm.* rencontre, f. 2. adversaire, m. Հանդիպումն. պատահումն. ընդհարումն. 2. Հակառակորդ. Ա ր ն ա ն ա կ. 2. Խոտ՚ն.

Scontúrbare, *va.* troubler. խառնվել. ՚ս ի ն Խ ո տ ի ն ք ի ս.

Scontúrbo, *sm.* trouble, m. խառնակութիւն. Դ ր ե ւ ե ւ ե ք ե ա.

Sconvenénza, *sf.* messéance, f. 2. inconvénient, contre-temps, m. 3. disproportion, disconvenance, f. անպատշաճութիւն. անպատեհութիւն. 2. անհարմարութիւն. չարդարութիւն. ապիրատ. 3. չհամեմատութիւն. անհամաչափութիւն. Խ ո ր ե ւ ե ւ ե ւ ե ք ե ա. Խ ո ռ ա ն ա կ ո ւ թ ի ւ ն. 2. Խ ո տ ո ր ա կ ո ւ թ ի ւ ն. Ա ր ա տ ա ն ա ւ ո ր ո ւ թ ի ւ ն.

Sconvenévole, *a.* messéant, *e.* 2. disproportionné, *e.* անպատշաճ. անպատեհ. անվայելուչ. դժպատճառ. տարաձայն. 2. անհամեմատ. անհամաչափ. Խ ո ռ ա ն ա կ ո ւ թ ի ւ ն. Խ ո ր ե ւ ե ւ ե ւ ե ք ե ա. 2. Ա ր ա տ ա ն ա ւ ո ր.

Sconvenevolézza, *sf.* indécence, f. անպատշաճութիւն. Խ ո ռ ա ն ա կ ո ւ թ ի ւ ն.

Sconvenevolménte, *av.* indécemment. անպատշաճ. յանդգնաբար. Խ ո ռ ա ն ա կ ա ր ա ր.

Sconveniénte, ecc. *v.* Sconvenénza, Sconvenevole, ecc.

Sconvenire, *vn.* ne pas convenir. չպալ ի գեղ. անպատշաճ լինել. Խ ո տ ո ր ո ւ մ ն ե ն. Խ ո ռ ա ն ա կ ի ն ե ն. Ա ր ա ր.

Sconvólgere, *va.* bouleverser. 2. détourner, dissuader. շրջել. խառնակել. վեր ի վայր ածել. Տարխարխել. 2. Տրամաբանաբանել. կասկածացնել. շրջել ի խորհրդոց. ՚ս ի ն Խ ո տ ի ն ք ե ա. 2. Դ ա յ ա ր ա ր ե ա.

Sconvólto, *a, a.* disloqué, *e.* 2. tortu, *e.* խախտեալ (քաղաքի). 2. Տանել. թեքեալ. Խ ե ղ ճ ե ա լ. Ս տ ո ր ի ն.

Scópa, *sf.* bouleau, m. 2. balai, m. 3. fouet qu'on donne aux criminels, m. Տատասիպոտ. ՚թ ի ա ռ ի ն. 2. ա ւ ե լ. 3. գաւազան. Դ ա ւ ե լ ա ց ք. 2. Խ ո ւ ռ ի ն ք ի ւ ն. 3. Խ ո ւ ռ ի ն ք ի ւ ն.

Scopamestièri, *sm.* homme qui change souvent de métier, m. *որ յաճախ փոխէ զարհեստս.* Ա ռ ա ւ ո տ ի ն ք ի ւ ն ա ր ե ա ն.

Scopapollái, *sm.* celui qui balaie les poutailers, m. 2. marmiton, m. ա ւ ե լ ո ղ Տ ա ւ ա ղ ա ց ի. 2. ա գ ա ն ի ի խոհանոցի. *՚խոհեակ.* Խ ո ւ ռ ի ն ք ե ա. 2. Խ ո ռ ի ն.

Scopáre, *va.* fouetter les criminels. 2. flétrir qn. publier ses défauts. 3. frapper, battre. 4. parcourir tout un pays. 5. balayer. Հագնել. զան Տարխարխել. դ ա յ ր ա ր ե ա. 2. առակել զոր. ի Տրամաբանագոյժ արկանել. գ յ ա ղ ա ց ա ւ ո ր ք. խ ա յ ա ա ա ա կ ա ց ի. գ յ ա յ ա ա ա ա

Scopplato, a, *a.* crevé, fendu, e. **2.** né, sorti, produit, e. **3.** découplé, départi, e. **4.** transporté de colere. պայթեալ. ճեղքեալ. պատառեալ. **2.** Ծնեալ. եկեալ. **3.** (զգպ) անջատեալ. **4.** մղեցեալ. ելեալ. **2.** ոտքէ-ոտք. **3.** ոտքէ-ոտք եւ ձիով (նետի). **4.** ճեղքեալ եւ պատառուած.

Scoppiatúra, *sf.* explosion, f. éclat, m. **2.** crevasse, f. պայթիւն. հպայթիւն. յառաչուիւն. **2.** ճեղքուած. պատառուած. վէրակիպ. ճեղքուածք. լուծուած. **2.** լուծուած. ծոքուած.

Scoppiettáre, *vn.* éclater, craqueter. պայթիլ. յառաչել. ծղծղալ եղինել. լուծուիլ. ծոքուիլ.

Scoppiettáta, *sf.* explosion, f. **2.** coup de fusil, m. պայթումն. ծղծղիւն. յառաչիւն. **2.** հարուած հրացանէ. ճեղքուածք. լուծուածք. **2.** ինչ-ինչ ծոքուածք.

Scoppiettería, *sf.* troupe armée de fusils, f. հրացանաւոր. զօնդ հրացանակիր զօրագունդ. ինչ-ինչ ոտք.

Scoppiettière, *sm.* fusilier, m. հրացանաւոր. հրացանակիր. ինչ-ինչ.

Scoppiettío, *sm.* bruit, éclat, m. պայթիւն. ճարճատիւն. իմիդիւն. ղղղղիւն. լսուիլն. ճեղքուածք. լսուածք.

Scoppiétto, *sm.* petit bruit, m. **2.** fusil, m. ղղղն ղղղիւն. սակաւ ինչ պայթիւն. **2.** հրացանիկ. ու գործած լսուածք. **2.** ինչ-ինչ.

Scóppio, *sm.* craquement, m. **2.** fusil, m. ղղղիւն. պայթումն. **2.** հրացանիկ. լսուիլնայ լսուածք. **2.** ինչ-ինչ.

Fare —, éclater, briller. ի գործոյս ածել. պատճառել. երեւիլ լինել. պայծառանալ. ճոխ. ճոխութիւն ունել.

Scoprimento, *sm.* découverte, f. գիւտ. բանալ. ճեռ. ասելիք.

Scoprire, *va.* découvrir. **2.** voir. **3.** faire voir. **4.** déclarer, dévoiler. **5.** apprendre. **6.** découvrir. բանալ. **2.** տեսանել. **3.** ցուցանել. երեւեցուցանել. **4.** յայտնել. **5.** իմանալ. հանդիպել. **6.** դուռանել. **7.** կերպասանել գործանա. ասելիք. **2.** ներքին. **3.** ներքինացնել. **4.** դեղոն խնդիր. **5.** տեսչութիւն. **6.** ճեռ խնդիր. գործիք. **7.** ի ասելիս ինչ. ասելիքին ընթացիկ.

— gli altari, découvrir le pot aux roses. ի վեր հանել զգաղտի ինչ. ինչ ի վեր երեւ օրինոյ ընթացիկ.

Scoprítore, *sm.* qui découvre. բացող. յայտանել. գտող. ասող. դեղոն. ճեռ խոհեմ. գործող.

Scopritúra, *sf.* découverte, f. բանալն. յայտնութիւն. գիւտ. ասելիք. դեղոն խնդիր. գործիք.

Scópulo, Scopulóso, *v.* Scoglio, Scoglioso.

Scoraggiáre, *va.* décourager. լքուցանել. զրտալել առնել. ներքինացնել.

Scoraggiáto, a, *a.* découragé, e. զրտալեալ. լքեալ. ներքին ի սէրս.

Scoramento, *sm.* découragement, m. զրտալութիւն. վշտութիւն. լքումն. ներքին ի սէրս.

Scorare, *va.* décourager. լքուցանել. ներքինացնել.

Scorbacchiáre, *va.* publier les fautes de qn. զպատճ անդանո ի հրապարակագրի արկանել. ի վեր հանել զծպատակ անձին. պատակել. պատճէն. գործոյն ի վեր հանել. ծանուցանել. ասելիք.

Scorbiáre, *vn.* faire des pâtés d'encre sur le papier. անակոպիկ գործիքացանել ի վերայ գրատախտ. պատել զգրատն մելանաւ. ներքինացնել ի վերայ գրատախտ. գործիքացանել. ասելիք.

Scorbio, *sm.* pâté d'encre sur le papier, m. **2.** imperfection, chose imparfaite, f. պատ, կամաւոր անակոպիկ ի վերայ գրատախտ. **2.** պատ. պակասութիւն. ներքինացուած ինչ. **2.** ներքին. **2.** ներքին.

Scorbútico, a, *a.* scorbutique. ծղոտաց. ապէհար. **2.** ապէհարեան. ընթերցիկ. **2.** ընթերցիկ իւրեանիւ տալիք.

Scorbuto, *sm.* scorbut, m. ծղոտապատիճան. ապէհարութիւն. ընթերցիկ ի սէրս.

Scorcáre, *va.* se lever. յառնել. յանկոզնդն. ոտքէ-ոտք ելեւէն.

Scorciamento, *sm.* raccourcissement, m. համառատելն. նուազելն. ելեւէնլիս.

Scorciáre, *va.* accourcir. համառատել. նուազ գեղացուցանել. ելեւէնլիս.

Scorciatója, *sf.* chemin de traverse, m. կարճ համապարշ. ելեւէն. ոտքէ ելել.

Scórcio, *sm.* fin, f. les derniers jours, m, pl. le déclin du jour, m. **2.** position singulière. **3.** raccourci, m. վախճան. կատարած. վերջացած. ապրած աւուրն առաջ. **2.** պայծառակ դիրա. նորանման գիր. կայան. **3.** կարճատնի գործոյ. ամփոփած. պարզեալ ինչ ինչ գործոյ. ասելիքն. ասելիքն ինչ ինչ գործոյ. ասելիքն ելեւէնլիս. ասելիքն ոտքէ-ոտք. ասելիքն ոտքէ-ոտք. ասելիքն ոտքէ-ոտք. ասելիքն ոտքէ-ոտք.

Essere, stare in —, être peint en raccourci. ամփոփ կարճ երեւել ի նկարս. ամփոփ, կարճ նկարեալ լինել. ի ասելիքն ելեւէնլիս. ասելիքն.

Veder in —, voir de profil, de côté. ի կողմանէ տեսանել. խոտոր. խոտ ծորակելիս. ասելիքն.

Fare scorci, peindre en raccourci. ամփոփ նկարել. կարճել. կարճ երեւեցուցանել գնկարն. ասելիքն ելեւէնլիս.

Scordamento, *sm.* oubli, m. մոռացումն. ասոռումն.

Scordánte, *a.* discordant, e. անմիաբան. երկաքանակ. ասոլոտասոռ. իրիւնեցուցչ.

Scordánza, *sf.* dissension, f. անմիաբանութիւն. երկաքանակութիւն. հակառակութիւն. պատճառելիք. իրիւնեցուցչութիւն.

Scordáre, *va.* désaccorder. եղծանել. զմիաբանութիւն. պատճառել իրիւնեցուցչութիւն.

— *vn.* discorder, disconvenir. չյիշել միաբան. պատճառել իրիւնեցուցչութիւն.

Scordársi, *vp.* oublier. մոռանալ. մոռացութիւն լինել. ասոռումն.

Scordévole, *a.* oublieux, se. **2.** discordant, e. մոռացիկ. **2.** հակառակ. անմիաբան. ասոռումն. **2.** պատճառել. ծաղրել.

Scoréggia, *sf.* chambrière, f. **2.** courroie, f. ջղային խարազան. մորակ. **2.** փակ. սամակոր. ելեւէնլիս. **2.** ծաղրել.

Scoreggiáre, *va. frapper du fouet.* Հարվածել խարազանով, քաշահարել։ Ետղոտ֊ելութիւն։ — *vn. péter.* Փոքր արձակել. պըծել։ Ետղոտելութիւն։

Scoreggiáta, *sf.* coup de fouet, *m.* 2 fouet. Հարուած խարազանի. մտրակի հարուած։ 2. խարազան. մտրակ։ Ետղոտելութիւն։ 2. Ետղոտած֊ք։

Scoreggiáto, *sm. fléau*, m. գաւազան (մեծ ծեծելոյ գործիքս։ Խըբնի տեղեցեր) ետղոտ֊ք։ տեղեցեր։

Scorgére, *va.* apercevoir, découvrir. 2. guider, montrer le chemin. 3. escorter, accompagner. Իմանալ. գիտել. տեսանել. նշմարել. իրացել. գտնալ կ՚ելել. 2. առաջնորդել. իրացել. ցոյց տալ. 3. ընկերել. երթալ ի միասին, ուրախ. 3. ընկերել. վասն յաջողութեան առներոյ. ուղեկից լինել. վասն յաջողութեան առներոյ. Կըղրնի. — տեղեր։ Ետղոտելութիւն։ 2. Ես կ՚ետղոտեմ։ 3. դնել. տեղեր֊նել Կըղրնի։ Ես կ՚ետղոտելութիւն։

Farsi —, *se faire moquer.* 2, *se faire connaitre, se montrer, paraitre.* Ցայտ եւ յանակ, առակ նշանակի լինել. 2. երեւեցնանակ, առակ նշանակի լինել. 2. երեւեցնանակ. յաջողել. գտնել. երեւել. կալ. յանել. յաջողել. գտնել. երեւել. կալ. յանել. 2. Ես կ՚ետղոտեմ։ — տեղեր։ Ետղոտելութիւն։

Scorgitóre, *sm. qui voit.* 2, *conducteur*, m. առաջնորդ. 2. առաջնորդ. Կըղրնի։ 2. Ես կ՚ետղոտելութիւն։

Scória, *sf. scorie, écume des métaux*, f. կրկրանք. աւելորդք ։ փրփուր ըրէական նիւթից. Հանել գործուելէն։ տեղեցեր։

Scornacchiaménto, *sm.* moqueríe, f. կասաւ֊ծանութ. 2. ծաղր. առակութիւն։ նշանակերպ։ Հանդէպ ։ Հանդէպ լինել։

Scornacchiáta, *sf.* Հանդէպ ։ Հանդէպ լինել։

Scornacchiáre, *va. railler.* կասաւ֊ել. առակել. նշանակել։ Ծաղրել։ Ծաղոտ։ Հանդէպ ։ Հանդէպ լինել։ Ծաղրել։ Ծաղոտ։ Հանդէպ ։ Հանդէպ լինել։

Scornáre, *va. écorner.* 2. *déshonorer, couvrir de honte.* խորտակել զեղծել։ 2. խորտակել. յամօթ առնել. պատճառել խորտակել. յամօթ առնել. պատճառել Ծաղրել։ 2. Ես կ՚ետղոտեմ։

Scornársi, *vp. avoir honte, se couvrir d'ignominie.* յամօթի լինել. խորտակել ինքեան։ Ես կ՚ետղոտեմ։

Scornáto, *a, a. écorné.* 2. *flétri, e. couvert de honte.* որ խորտակել են եղջերք. 2. յամօթի եղեալ. առակ նշանակի. Ծաղր եւ Ծանակ. պատճառեալ. պատճառ Ծաղրի։ 2. Ես կ՚ետղոտեմ։ տեղեցեր։ Ծաղրեր։

Scorneggiáre, *va. donner de la corne.* խեղդել. պատճառ տալ։

Scorniciaménto, *sm. bordure*, f. յորինելի պատկ. յորինուած Ծիսոցի. չրխանակոց պատկ. Ծիսոց. եզր. Ես կ՚ետղոտեմ։ 2. Ես կ՚ետղոտեմ։

Scorniciáre, *va. chantourner.* յորինել պատկ. գործել. Ծիսոց, պատկ. դնել չրխանակոց։ Ես կ՚ետղոտեմ։ տեղեցեր։ Ես կ՚ետղոտեմ։

Scórno, *sm. affront*, m. Խոհասիրք. ամօթ. Ծանականք. խորտակութիւն. Ես կ՚ետղոտեմ։

Scoronáre, *va. éteter.* Հատանել։ յապաւել. զրաւաքանուած Ծառոյ. ուշացոր Ինքեան։ Ես կ՚ետղոտեմ։

Scorpáre, *vn. se gorger.* ուռել կարի. Ծրուել. խմիել զոքանչեն. Ինքս — ուռ֊ել կ՚ետղոտեմ։

Scorpio, *f sm. scorpion*, m. կարճ. 2.

Scorpióne, *f* կարճ ասահպառած. տեղեցեր։ 2. տեղեցեր։

Scorpionista, *sm. homme à double face*, m *sup* երկդիմի. երկիոս. Ծանգաւոր. գիտնաբանի։ Ես կ՚ետղոտեմ։

Scorporáre, *va. désincorporer.* 2. *démembrer, tirer du fonds.* անջատել ի մարմնոյ. բաժանել ի գանձուածոյ. 2. Ծառնալ ի գլխոյ արձակելոյն. տեղեցեր։ 2. Ես կ՚ետղոտեմ։

Scórporo, *sm.* partie d'argent tirée d'un fonds, *f.* մասն արծաթոյ բարձեալ ի գըլխոյն։ տեղեցեր։

Scorraззáre, *vn. courir çà et là*, battre bien du pays. 2. *faire des courses*, saccager, piller. ընթանալ այսր անդր. արշաւել այսր անդր. 2. արշաւել. ասպատակ տեղեալ. Ես կ՚ետղոտեմ։

Scorréggere, *va. débaucher.* անառակ առնել. ասատկել. խառնաշունչ գործել. Հրապարել. տղորինք։ Ես կ՚ետղոտեմ։

Scorrenza, *sf. dévoiement, cours de ventre*, m. Ինանդր. Ես կ՚ետղոտեմ։

Scórrere, *vn. glisser.* 2. *s'écouler, passer vite.* 3. *couler.* 4. *manquer.* 5. *se laisser entraîner.* 6. *parcourir, faire vite.* 7. *butiner.* սպրդել. ջրիջրիլ։ սահել. 2. անհետ անցանել։ արագ անցանել։ 3. ազբել. Հոսել։ անկանել ի վայր։ Ինանել։ 4. պակասել։ Նուազել։ 5. Ձգեալ երթալ։ տարեալ լինել։ 6. առնել։ կատարել արագ։ վազել։ անցանել։ ի Հարեւանցի անցանել։ 7. արշաւել։ ասպատակել։ (Հաճար) գոյնի, տեղեաց։ 2. Ինչ կ՚ելնէ։ 3. ուռ֊ել տեղեաց։ Ես կ՚ետղոտեմ։ 4. Ես կ՚ետղոտեմ։ 5. Ես կ՚ետղոտեմ։ 6. Ես կ՚ետղոտեմ։ Ես կ՚ետղոտեմ։ Ես կ՚ետղոտեմ։ 7. Ես կ՚ետղոտեմ։

— col cervello, *devenir fou.* անկանել ի մտաց. յիմարել։ Ես կ՚ետղոտեմ։

Scorreria, *sf. incursion, irruption*, f. արշաւանք. ասպատակ։ Ես կ՚ետղոտեմ։

Scorretтácio, *a, a. très-incorrect, e.* 2. *très-dérégle, e*, կարի ինչ խանգարեալ, Ինեալ. 2. այր անկարգ յոյժ. կարի ինչ անՀամակ, խառնաշունչ. Ես կ՚ետղոտեմ։ Ես կ՚ետղոտեմ։ Ես կ՚ետղոտեմ։

Scorrettaménte, *av. incorrectement.* 2. *déréglement.* Ինչ֊իրաւ֊Ինեամբ. զգրաւածութ. 2. անկարգ։ անառակաբերութեամբ. ուշացոր Ես կ՚ետղոտեմ։ Ես կ՚ետղոտեմ։

Scorrétto, *a, a. incorrect, peu correct, e.* 2. *dissolu, e.* Ինեալ. լի զրաւածութ. չուշգեալ. 2. անկարգ. Ինեալ զրաւածութ. 3. անկարգ. անառակ. խառնաշունչ. 4. չկոփ, պիղծ (բանք). ուշացոր։ 2. Ես կ՚ետղոտեմ։ 3. Ես կ՚ետղոտեմ։ 4. Ես կ՚ետղոտեմ։

Scorrévole, *a. coulant, e.* որ սահմ անցանել. լայնձգ. զեզիս. զրաւածական. երագանցուկ։ Ինչեմ Ինքեն։ Ես կ՚ետղոտեմ։

Scorrezióne, *sf. incorrection*, f. սխալանք. զրաւանք ի գիրս։ ուշացոր։

Scorribánda, *sf. petite course, f.* ապաս-
Scorribándola, *s.* փոքր ընդ ընդման, ձեռնվիր. ադր
ով, ոգալուք. փոքրիկ վեր:
Scorridóre, *sm. batteur d'estrade, m.* խու-
զարկու. զէ. ս. որ Տորդէ եւ դիտէ զՀանա-
պարհս. կենի գաղտագող. Նեղնէնէն:
Scorrimento, *sm. glissade, chute, f. 2.*
écoulement, flux, m. 3. course, incursion, f.
գլորումն. գայթելն. սայթաքելն. 2. Հա-
սումն. ինանդ. 3. սպպասակ. արշա-
ւանք. գաղաս. փոքրիկ. 2. ագիս. սերդին.
3. վերին:
Scorritójo, *a, a. coulant, e. որ սահի ան-
գամն. որ Տոսէ. Տոյան. ագիս.*
Scorrubbiarsi, *vp. se fâcher. ցասնուլ. արդա-
մտել. Նեղիս կերպ:*
Scorrubbióso, *a, a. colère. ցասկոտ. կերպին:*
Scórsa, *sf. v. Scorrimento.*
Dare una — ad un libro, *parcourir un
livre. ընթեռնուլ արագ արագ գրքոյ. ի
Տարեւանդի անցանել. ադր փիտագը կտա-
ճառ. խոշիկ ակնթ ծանօթ:*
Scorserélla, *sf. petite tournée, f. ապաւիկ
ինչ շրջան. արշաւանք. ադր ու խնդրելոյս:*
Scórso, *a, a. altéré, gâté, e. 2. pillé, e. 3.
passé, écoulé, e. 4. faible. եղծեալ. վրի-
պեալ. 2. ապար Տարեալ. 3. անցեալ. ապ-
Տեալ. 4. ապար գործածեալ. խոնչել. 2. խու-
ճապահել. 3. կիսվել. կիսվել. 4. փոՀ
վերինէ:*
*— sm. déréglement, m. faute, f. վրիպանք.
յանցանք. խոնչելի. գործոյթ:*
Scorsójo (nodo), *sm. nœud coulant. խնդդ-
ճուապդին. գերապոյն Տանդոյզ. խըճուկ
պնդանի:*
Scórta, *sf. escorte, f. 4. convoi, m. առա-
ջնորդ. 2. ընկերակիցն ուղեւոյ. ուղեկցու-
թիւն. 3. ուղեկիցք. յուղարկաւորք. 4.
Տանդարք. պարագ. ընտրեալ. 2. Տոյակապել
3. Տոյակապիլ. 4. փոխադ. Նեղնէնէն:*
Far la —, *escorter, conduire, 2. monter
la garde. առաջնորդել. 2. պահպանել. Տոյ
գալուքն կինեի. Տոյ կերակրելոյ. 2. ոգելու-
նէ:*
Scortamènte, *av. prudemment. զգաստա-
բար ապ. խնամոտիութեամբ. փեղկելելու:*
Scortamènto, *sm. raccourcissement, m. կար-
ճումն. Տոլասութիւն:*
Scortáre, *va. abréger. 2. escorter. Տամառօ-
տել. ապիտակել. 2. ուղեկից լինել. ընկեր-
ել. առաջնորդել. Տոլասութիւն. 2. Տոյակա-
լել կինեի:*
Scortecciamènto, *sm. action d'écorcer, f. կե-
ղեւահան. գաղաղար ագոյ:*
Scortecciáre, *va. écorcer. կեղեւահ. գաղաղ-
ել ագոյ:*
Scortése, *a. impoli, e. անհոգաւ. ամարդի-
ներկենութեան. խնդրելոյ. Տոյնոյ:*
Scortesemènte, *av. impoliment. անհոգաւա-
բար. ամարդաբարեամբ. չընահանգոյնա-
Տոյնոյ:*
Scortesía, *sf. impolitesse, f. անհոգաւա-
թիւն. չընահանգութիւն. ամարդաբարեամբ.
խնդրելոյ. Տոյնոյ:*
Scorticamènto, *sm. écorchure, f. քերելն.
մորթելն. ագոյ. գաղաղ:*
Scorticapidócchi, *sm. très-avare, mesquin, m. մանրակնդիկ. մանիկ. կոխր. փոՀ գաղ-
փոՀ. Տոյնոյ:*
Scorticáre, *va. écorcher. 2. écorcer, éplu-
cher. 3. plumer. 4. écorcher, extorquer, exi-
ger beaucoup. քերել. գերծուլ. մորթել. 2.
կեղեւել. ընտրել. 3. Տանել Տիւս յատկէն.
քաանել զոր. 4. ընկճանի առնել. յափշտա-
կել. ոՀնդիկն ընդնուիկ. խնայել. ագոյն.
ագոյնել. գաղաղ. 2. գաղաղարանալ ագոյ-
նել. պղնձագործ. 3. ագոյնել. գեղձուկ. 4.
ագոյնել. գաղաղ. գեղձուկ ագոյ:*
Scorticaría, *sf. seine, f. կորզական ուռկան.
ոՀնդ նեվ Տոր:*
Scorticarsi, *vp. mourir. մեռանել. Տոյնել:*
Scorticativo, *a, a. qui écorche. որ մորթել,
քերէ. ագոյնող. ոՀնդ ընդնուկ:*
Scorticatójo, *sm. couteau à écorcher, m. 2.
écorcherie, f. 3. écorchure, f. կորզ մոր-
թելոյց. 2. ուեղ մորթելոյց. 3. քերելն.
մորթելն. ոՀնդ ագոյնող ագոյն. 2. ոՀնդ
ընդնուկ ինչ. 3. ոՀնդ ինչ:*
Scorticatóre, *sm. écorcheur, m. մորթիչ.
2. յափշտակիչ. ՏարաւանՏարիչ. ոՀնդ ընդ-
գաղաղ. 2. ագոյնող. գաղաղնող:*
Scorticatória, *sf. v. Scorticaría.*
Scorticatúra, *sf. écorchure, entamure, f. 2.
taillade, incision, f. 3. écorchure, f. կե-
ղեւագործ. յատկիս. ուեղին. 2. Տա-
ատկիս, յատկիս ուեղոյ. 3. մորթի գերծեալ.
ագոյնելն. 2. (ֆիզիկական) փոՀ. Տոյնոյ. 3.
ագոյնելոյ ագոյ:*
Scorticazióne, *sf. écorchure, f. յատկիս. կե-
ղեւագործ. ագոյնելն:*
Scortináre, *va. abattre la courtine. քանել
գիմինոյ գերդից. ագիս ինչոյ ընդնուկ:*
Scórto, *a, a. vu, aperçu, e. 2. adroit, fin,
e. 3. guidé, e. 4. garde, e. 5. accourci, e.
նկարեալ. խնդրեալ. 2. Տարապ. խոյա-
ձակի. գոյոյ. 3. առաջնորդեալ. 4. պահեալ.
գաղաղեալ. 5. Տանեալ առաջ. ընդնուկ-
ագոյնելոյ. 2. ագիս. 3. ընդնուկ ագոյնելոյ.
4. առնական. գաղաղնող. 5. գաղաղնել:*
Scórza, *sf. écorce, f. 2. pelure, peau, f.
3. superficie, apparence, f. կեղեւ. վիՀեղ
գաղաղ. գաղաղագ. 2. կեղեւ. մորթի (պտղոյ).
3. երեսք. գաղաղ. 2. գիլիկ գաղաղագ-
3. Տիւ:*
Scorzáre, *va. écorcer. կեղեւել. ագոյնել:*
Scorzársi, *vp. quitter sa peau. 2. se dépouil-
ler, quitter. մերկանալ գերծին, գաղաղին. 2.
մերկանալ. ոՀնդինի ընդնուկ. 2. ագոյն-
Տոյ ընդնուկ:*
Scorzóne, *sm. lourdaud, m. գայլեկի. ամար-
դի. ի անհոգաւութիւն. խոչիկ:*
Scorzonera, *sf. scorsonere, f. սեաւ. սպա-
Տական քաղաքնութեաց. թխակերեւ. ագոյն
ընդնուկ:*
Scoscéndere, *va. rompre une branche. թե-
կանել. գաղաղ. գալ ընդնուկ:*
*— vn. s'éclater, se rompre. խրա-
Scoscendersi, *vp.* (մասին). ձեղքել. ընդնուկ-
ել. խոչիկ. ընդնուկ. ագոյնել:*
Scoscendimènto, *sm. éclat de branche, m.
fente, f. 2. précipice, m. գաղաղաւած.
խրաձաղ. ընդնուկ. վիՀեղ գաղաղ. 2. գաղաղ-

Sco. քարափի ոտքին. գահավեժ. լերկ. Խորը. 2. ահռելատես.

Scosceso, a, a. éclaté, e. 2. escarpé, e. 3. ruiné, démoli, e. Տեղբեալ. 2. ապառաժոտ. վտակաս. գժահարին. 3. քանդեալ. ահեղեալ. Խորտըված. 2. ահռելատես. 3. Եըսեըսեալ.

Scosciare, va. rompre, disloquer les cuisses. խախտել, խորտակել զբարձս. Եհլլուտրեըը Եեբշեոեն լըեոըմ. Եըըոմ.

— vn. se disloquer les cuisses. Ձգտել զբարձս. խախտել ազդեցոց. Եհլլուտրեըը Եէե Լեբեոեն. Եհլլուտրեը ոեբեՒնըեե.

Scoscio, sm. precipice, m. գահավեժ. գահավիժութիւն. ահռելատես. Ձոց.

Scossa, sf. secousse, f. 2. giboulée, f. 3. saccade, f. Ցօմ ահաւասիկ. Երեըոեե. ահաձայնել. 2. ահեղաստաւակ վաղանցուկ. 3. Ձգելոյ զերասանակս. ահլեիե. ահռոեե. 2. Ռեչեն ոեաշեոե. 3. Ռեաշեոե Լեեե.

Scossare, va. secouer. Ցօմ ահաւել. ահասնեցուցանել. Երեըել. ՚Ձիցել. ահլեիե. ահռոեե.

Scósso, a, a. secoué, e. 2. dépouillé, privé de qc. Ցօմ ահաւեալ. Երեըեալ. 2. մերկացեալ. Ձրկ. ահլեիելիե. 2. Ռեաշեալ.

Scostamento, sm. éloignement, m. Հեռացումն. ահեռանալիք. Եըըոեըեոեե.

Scostare, va. éloigner, écarter. Հեռացուցանել. ի բաց տանել. ահեռացուցանել. Եըըոեըեոեե.

Scostumatamente, av. indécemment. անշնորհաբար. տմարդաբեմաբար. ԽոՀեեեէե ոեեե ԽաՀեեեեեեե.

Scostumatezza, sf. impolitesse, ticence, f. տմարդութիւն. անվայելուչութիւն. անկարգութիւն. անառակութիւն. Ռիբոեեեէեեե. Եբեհոեեեեեեե. ոեեեեեե.

Scostumato, a, a. impoli, débauché, e. չարաբարոյ. տմարդի. անվթարատ. անառակ. Խառնաչունչ. Ռիբոեեեեե. Եոեհոեե. ոեեեեե.

Scostúme, sm. incivilité, f. libertinage, m. տմարդութիւն. խառնակեցիկ կեանք. անառակութիւն. չարաբարոյութիւն. Ռիբոեեեեեեե. Եոեհոեեեեեեե. ոեեեեեե.

Scotennare, va. ôter la couenne. մորթել գնոց. ոեՀոեեե Եեաեեե.

Scotennato, sm. la panne du porc. Տարպ խոպ գերծեալ մորթոյն. ոեՀոեե ոեբեՒնըեե ՀեչըեեՒ Խոպ.

Scotimento, sm. secousse, f. Ցօմ ահաւածութիւն. ահլեիե. ահռոեե.

Scotitérra, a. e sm. qui ébranle la terre. սասանեցուցիչ երկրի. Եոեէ ՌիՒՒըոեեեե.

Scotitójo, sm. saladier, m. կոգով. անոթ ձախտակերն վառն չայելի խաւարաիչ. ոե. լըՒո. ոեՀոեՒեե.

Scotitóre, sm. qui secoue. Ցօմ ահաւիչ. սասանեցուցիչ. Երեըիչ. ահլեիե. ահռոեե. ՌիՒՒըոեեեե.

Scoto, sm. sergette, f. սկովտիայի այծի. լըՒե.

Scótola, sf. spatule de bois pour le lin, f. ափան փղոյ. ոեբեՒեե ոեբոյեեե.

Scotolare, va. broyer le lin. ծեծել, ափել գվուշ. ոեբեՒեե ոեբոյեե.

Scotomático, a, a. qui a des vertiges. Ցօմկոտ. խաւարագործ. ոեՀե ոեեեեեեե.

Scotomia, sf. vertige, m. Ցօմալոյ. ցնորք. խաւարագործ Ցօմութիւն. ոեՀե Եոեհոեե. Ռեոե Եոեհոեե.

Scótta, sf. petit lait, m. չիՀ. էեՒեե ոեոյոե.

Scottamento, sm. brûlure, f. սպրումն. կիզումն. Եոեհոեե.

Scottare, va. brûler. 2. cuire, nuire. սպրել. կիզուլ. խարտուել. 2. աշխատ առնել. Ցեաել. Եոեհոեե. ՌոեՀեոեե. 2. ոեՀեՒեե. ոեՀոեե ԼեՒեՒեե.

Scottársi, vp. se brûler. 2. être attrapé, recevoir quelque perte. սպրել. 2. Ցեաա կրել. Եոեհոեե. 2. ոեՀոե Լեեեեե.

Scottatúra, sf. brûlure, f. սպրումն. 2. սպրուած. Եոեհոեե. 2. Եոեհոել Եեբ, Եոբոեե.

Scottiére, sm. traiteur, m. խոշտանգաստ. պանդուկապետ. ոեՀե. լըեեեեեեեե.

Scótto, sm. repas d'auberge, m. 2. paiement, m. ընթրիք, Տաղ պանդակաց. 2. գին. Ձարձ. Շատուցումն ընթրեցաց. լըեեեեեե Եոեհոե. 2. Եեեեե Եոեհոեե.

Pagar lo —, payer les pots cassés. լուծանել զկոփ. տալ զապուհա. Եեեեեեեե ոեոեեե.

Scovare, va. faire débucher. 2. découvrir. Հանել յորջոր. ի մութաց. 2. յայտնել. քանալ. Եոեէեոեե եեբոեեե. 2. ոեՀոե Ռիեե. ոեՀոե.

— gli andamenti d'alcuno, découvrir les allures de qn. գնահել, իմանալ զգնացս անքաջ. ոեոբեՒեե Խոեէեե Ռեեոեեեե, Եոեհոեոեե Եեբե ոեոբեՒեե.

Scoverchiare, Scovrimento, ecc. v. Scoperchiare, ecc.

Scoviglia, sf. balayures, f. pl. աւելորդք. աղտ. աւելածք. Լեեե. ոեեեեեեեեեե.

Scozzare, va. battre les cartes. խառնել զդաստ խաղոյ. ջոեե Եեոեբոեբեեե Եոբոեեեեեե.

Scozzonare, va. dompter, dresser un cheval. 2. fig. déniaiser. Նաւանել, վարժել զերիւրս. 2. վարժել. յարդարել. Ռի Եեեեե. Եոեհոեեեեեեե. 2. Ռիեոեեեե Ռիեե.

Scozzone, sm. brise-cou, m. Ձիավարժ. ոեՀոեեե. ոե Եոեհոեոեե.

Scramare, vn. s'écrier. գոչել. ոեՀեբոեե.

Scranna, sf. un pliant, m. սաթոռ. Ձայանդ. * ապուրկի սաթոռ. ոեբոեՒեեեե. Եոե էեոեե Եեոեեեեե Եոեհոեե.

Scredénte, a. incrédule. 2. désobéissant, e. անհաւատուն. 2. անհնազանդ. անապատ. անՀնազանդ. Եոեհոեե. 2. Ռիեոեեեեեե.

Scrédere, vn. ne pas croire. Ռի Եեբհաւատալ. ակլ. ոչ հաւատալ. Եոեհոեե.

Screditáre, va. décrier, décréditer. ապրանել զանուն, զպատիւ. առակիլ. ոեՀեբ ոեբՀեե, Եեբոեե Եիեոեբեեե ոեբ Եոբոեե Ռիեե.

Screditévole, a. décrié, e. անուանարկ. անպատիւ. վատանուն. ոեՀոեՒ. Եիեոեբոեբեե.

Scrédito, sm. discrédit, m. անուն. Ցամքանչար. վատ կիզա անուն. ոեՀոեՒեե. Ռիեե. ոեբոեբեե.

Scremento, sm. excrément, m. կղկղանք. ՀեՀեսեե.

Scremenzía, *sf.* esquinancie, f. փոքրացա-
խտնութ.
Screpazzáre, *vn.* craquer. պայթել. ֆա-
լտնել.
Screpolare, *vn.* se fendre. հիրձանել. ճեղ-
քել. թրասնուել. ետրտնել. ե-
ւբտնել.
Screpolatúra, *sf.* crevasse, f. պատառուած.
Scrépolo, *sm.* վիճակումն ճեղքելոյ իրա-
մանց. ետրտնի. ետրտնի.
Scréscere, *vn.* décroître. նուազել. ետ-
ւբտնել.
Screspáre, *va.* défriser. եղծանել, ապքել
զպատրաստ հրվելոյ ոլորմն, ա-
ւբտնել.
Screziáre, *va.* bigarrer. խայտագործել.
խայտագործել. ալեօ կիսել.
Screziatúra. *sf.* bigarrure, f. խայտագոր-
ծութիւն. ալեօ կիսել.
Scrézio, *sm.* discorde, f. 2. bigarrure, f.
չհամաձայնութիւն. կռիւ. 2. խայտագոր-
ծութիւն. 2. ալեօ կիսել.
Scriáto, a, a. mince. փխրուն. նուրբ. ղողան-
ջակեղ.
Scriba, *sm.* écrivain, m. 2. scribe, m. գրիչ.
գրիչ. 2. գրիչ. վարդապետ հրեական օրի-
նաց. իմաստուն. ուսումնական. 2. Ա-
ստուածաշունչ մատեան.
Scricchiáre, *vn.* craquer. ղառաչել. (ա-
Scricchiolare, *Varg.*) ըստրտնել.
Schricchiolàta, *sf.* cliquetis, m. ղաչիւն. ը-
ստրտնել.
Scricciolo, *sm.* roitelet, m. ցախսարիկ.
Scricciolo, } *sm.* roitelet, m. ցախսարիկ.
Scrigno, *sm.* bosse, f. 2. écrin, coffret, m. ապառա ուռուցք. 2. ապառա. արկղ.
Եգրկեօ. 2. ուռնագէտ.
Scrignúto, a, *a.* bossu, e. 2. convexe, cour-
bé, e. ապառաուղն. 2. պայպ. գնդաձեւ.
գուռացուած. 2. ետ-դուռնել. չէլէ.
Scrima, *sf.* escrime, f. առւսերական մրցու-
թիւն. պարագաթիւն. Հարձակելութիւն.
Scrimáglia, *sf.* défense, f. պաշտպանու-
թիւն. ետ-վկայել.
Scriminatúra, *sf.* raie, sillon qui partage
les cheveux sur le crâne. գիծ գազաճի, ո-
ր ընդ երկուս գՀերս բաժանէ. դալ ա-
ւբտնելոյ իւր գերելեն ւբտնէ.
Scrinare, *va.* dénouer les cheveux. արձակել
գՀերս. ա-ւբտնել ա-ւբտնելոյ.
Scritta, *sf.* pièce d'écriture, f. 2. inscrip-
Scritto, *sm.* action, f. 3. contrat, m. promesse,
obligation, f. գիր. գրութիւն. գրուած.
2. արձանագիր. վերագիր. 3. մուրհակ.
Տեղագիր. թուղթ. խոստումն. ետ-ը. 2.
գայս. եղելոյն. 3. ետ-ծանօթ. եղելոյն. ա-
նէս. Հերձեցին.
— a, a. écrit, e. 2. rayé, ouvragé, e.
գրեալ. 2. գծեալ. գործեալ. ետ-ելեալ.
2. ւբտելելոյ. ետ-ելելոյ.
Scrittójo, *sm.* cabinet où l'on étudie, m. սե-
նեակ գրոց. սեղի ուսման. սեղի գրելոյ
կամ ընթեռնոյոյ կամ պատկերոյ գրիչ. ետ-ը
ետ-ելոյ. օթոցանակ. ետ-ելոյ ծանօ-
ւբեր. ետ-ելանոց.
Scrittóre, *sm.* auteur, m. 2. copiste, m.
գրագիր. օրինակագիր. մատենագիր. 2.
գրիչ. գործ. գործելիչ. 2. ետ-ծանող.
Scrittoréllo, *sm.* mauvais auteur, m. մատե-
նագիր յոռի. գՀեղ գործելիչ.
Scrittúra, *sf.* écriture, f. 2. la sainte bible,
f. 3. écriture, partie double, f. գիր. գրուած.
գրութիւն. մատեան. 2. գիրք սուրբ. ա-
ստուածաշունչ մատեան. 3. գիր գաղտնի.
ետ-ը. 2. ուխտ. գործարք. 3. հնոց
տեղիներ. ետ-ը.
Scritturále, *sm.* clerc, greffier de l'écritoire,
m. 2. qui sait bien l'écriture sainte. գրիչ.
գործ. 2. տեղեակ, ուսումնական գրոց սրբոց.
ետ-ը. 2. ուխտ գործարք տեղեան.
եղբերեան.
— a. d'écriture. գրի. գրոց. ետ-ը. գ-
ետ-ելելոյ.
Scrivacchiáre, *va.* barbouiller du papier
mal-à-propos. ապականել վայրապար գՀար-
ւբտնս. գրել ընդ վայր. ոչ էրկնէր ետ-
ետ. գետնէր գերելեիներ.
Scrivanería, *sf.* emploi de copiste, de te-
neur de livres, m. գրչութիւն. գործութիւն.
ետ-ը.
Scrivano, *sm.* teneur de livres, commis, m.
2. copiste, clerc, m. համարձակ. մատե-
նադիր. 2. գործ. գրիչ. ետ-ը. 2.
ետ-ը. գործելիչ.
Scrivere, *va.* écrire. 2. composer. 3. attri-
buer. 4. enregistrer, inscrire. 5. décrire.
6. noter. գրել. 2. մատենագրել. թատ
ատնել. յորինել. 3. գրել. համարել ա-
ւբտ. 4. ընդ գրով արկանել. ի մատե-
նի հաշուական. արձանագրել. գրել. 5.
նկարել. 6. ետ-ել. թատնել ի համար.
ետ-ը. 2. ետ-ել ետ-ը. 3. (ա-
ետ-ը. գործելիչ ետ-ը. 5. ետ-ը
ետ-ելոյ. գործելիչ ետ-ը. 6. ա-
ետ-ը. ետ-ը.
Scrizióne, *sf.* écriture, f. գիր. գրութիւն.
ետ-ը. ետ-ը.
Scroccáre, *va.* escroquer. անգամարդի.
հաշիատակ լինել. ուտել. թաւալ պլղոյ.
ա-ձիներ. ա-ետ-ը ձրաի.
Scroccatóre, } *sm.* escroc, écornifleur, m.
Scrocchino, } հաշիատակ անգամարդի. ա-ետ-ը. ա-ձիներ.
Scrocchio, *sm.* espèce d'usure qui consiste
à racheter à un prix infiniment au dessous
de la valeur. ապդ ինչ վաճախ. հաստելնի
գործելիչ.
Pigliar lo —, se tromper. ի պատրանս անձ-
կանել. ապատանել.
Scrocchióne, *sm.* usurier, m. վաշխատանա-
հաստելնի.
Scrócco, *sm.* écornifleur, f. հաշիատակու-
ծութիւն. ա-ետ-ը-ետ-ը.
Scroccóne, *sm.* parasite, m. հաշիատակ.
պատառագործ. անգամարդի. ա-ձիներ. ա-ետ-
ետ-ը.
Scrófa, *sf.* truie, f. 2. concubine, f. 3. écrouel-
les, f. pl. մատակ խոզ. 2. Հարճ. 3. խո-
զատուկն. * խոյլ. պէլ գծուած. 2. ետ-ը-
3. ետ-ը.
Scrófola, *sf.* écrouelles, scrofules, f. pl.
խոզատուկն. * խոյլ. ետ-ը.
Scrollaménto, *sm.* secouement, m. ծխծա-

փոսեմ. տասանասեմ. երերացնել. տեղը տարուբեր.

Scrollare, va. *tsecouer, troubler, ébranler.* թօթափել. տասանեցուցանել. երերել. տատանել. դրդուեցուցանել. շարժել. խախտել. * գնդել. տեղից տալ. շարժել տարուբեր. ՆՒՐԵՒՐԵԼ. տեղից ՏԱԼ.

Scrollo, sm. *secousse,* f. թօթափումեմ. տասանասեմ. տասանասեմ. տեղը տարուբեր.

Scrupolo, sm. *scrupule,* m. կասուածը. երկմտելը. կրկնը. կրնը. քան եւ չորից գաղջացից. ՀԱՆԳԱՐՈՒՑ.

Scrupoloso, a, *a rude, raboteux, se.* խիտ. գժուարին. անհարթ. գերբակ. տարտ. ՀԱՐԴ. ՀԱՐԴԱՆ. գժ.

Scrosciare, *vn. craquer.* 2. *bouillonner.* ՀՆՉԵՒ (ցասաք Հայից, աւազ ի ներքոյ աւազից). 2. քայ եալ. (ՀԱՆ. ՌԱՆԼ ՔԱՐ) ՀՂՐԸՏԱՆԵԼ. ՀՂՐԵ ՀՂՐԵ ՀՁ ՀՂՐԸՏԱՆԵԼ. ՀՂՐԸՏԱՆԵԼ. 2. ՀՂԵԼ ՀՂԵԼ ՀԱՆԱՐԱԿ.

Scrosciata, *sf. craquement,* m. ՀՆՉԻՒՆ (Հայի աւազ ի ներքոյ աւազից). ՀՂՐԸՏԱՆԱՐԱԿ. ՀՂՐԵ ՀՂՐԵ ՀՁ.

Scroscio, *sm. bouillonnement,* m. 2. *bruit, fracas,* m. 3. *éclat de rire,* m. քայ եալ. 2. ՀՆՉԻՒՆ. ՀԱՆԱՐԱԿ. դրդրմունդ. 3. ՀՂՐԸՏԱՆԱՐԱԿ. ՀՂՐԵ ՀՂՐԵ ՀՁ ՀՂՐԸՏԱՆԱՐԱԿ. 2. ՀՂՐԵ ՀՂՐԵ ՀՁ ՀՂՐԸՏԱՆԱՐԱԿ.

Scrostare, va. *écrouter,* ôter la croûte. կեղեւել. կեղեւ գնել. * ՀԱՆԳԱՐՈՒՑԱՆԵԼ. ՀՂՐԸՏԱՆԱՐԱԿ.

Scrunare, va. *rompre le trou d'une aiguille.* բնկանել. գնալ ասղան. ԼՆԻ ՈՒՆԻՆԻՆ ՀՂՐԸՏԱՆԱՐԱԿ.

Scrupoleggiare ,*vn. avoir des scrupules.* Scrupolizzare ,կրկի ինձ ԼՈՂՆԼ. ՈՒՏԱՒՈՐ ԱՒՐԱՐԱԿ ԵՒ ԼՈՂՆԼ ՀՁ ՄԱՐ ՈՒՆԼ. ՏԻՒ ՏՂՐԻՆԻՆԻՆ.

Scrúpolo, *sm. scrupule,* m. խելի. աւելորդ խորհ. ԱՒՏԱՒ ՀՂՐԻՀԱՄԱՐԻՏԻՒՆ. ՀԱՆՁՆԱՊԱՐՏԻՒՆ. կասած. ապշապ. ասապանք ՀՂՐԻՀ ՄԱՐԴ. * ՀԱՆՁՆԱՊԱՐՏԻՒՆ. * ԽՄԻԱՄԱՐՏԻՒՆ. 2. ԱՆՀԱՆԱՐԻՒ ՀՂՐԱՐԱՐՏԻՒՆ. ՏՂՐԻՆ ԼԻՆԼ ԼԱՒՐԱՐԱԿ ՆՐՈՒՆԱՑ. 2. ՀՂՐԻՆ ՈՒՆԻՆԻՆԱՑ. ՀՁՐԱՒ ՈՒՆԻՆԻՆ. ՀՂՐԱՒ ՈՒՆԻՆԻՆ. ՀՈՒՆ ՀՂՐ. 3. ՎՐ. Scropolo.

Scrupolosamente, *av. scrupuleusement,* խղդՀՆ. ԼՈ ԽՄԻԱՄԱՐՏԻՒՆ. ԱՆՀԱՆԱՐԻՒ ՀՂՐԻՀԱՄԱՐՏԻՒՆ. ԱՒՏԱՒՈՐԻՒՆ. 2 ՏՂՐԱՐԱՐՏԻՒՆ. ՀՂՐԻՆ գուտակ. ՏՂՐԻՆ. ՏՂՐԻՆԱՑ ԼԻՆ. 2. ՈՒՆԻՆԻՆԱՑ ԼԻՆ.

Scrupolosità, *sf. délicatesse de conscience,* f. 2. *délicatesse excessive,* f. խելի. խիղճ. ԱՒՏԱՒ ՀՂՐԻՀԱՄԱՐԻՏԻՒՆ. վարանք. աւելորդ կասած. * ՀԱՆՁՆԱՊԱՐՏԻՒՆ. * ԽՄԻԱՄԱՐՏԻՒՆ. 2 ՀՂՐԱՐԱՐՏԻՒՆ. ՏՂՐԱՐԱՐՏԻՒՆ. ԱՒՏԱՒ գգուշաՐՏԻՒՆ. ՏՂՐԻՆ ԼԱՒՐԱՐԱԿ. ԼՐՈՒՆԱՑ. 2. ՆՐՈՒՆԻՆ. ՈՒՆԻՆԻՆԱՑ.

Scrupoloso, a, *a. scrupuleux, se.* խիղճաշող. անհնարին ՀՂՐԻՀԱՄԱՐ. ԱՒՏԱՒՈՐ ՀՂՐԻՀ. կասկածամ. աւելորդ խղճիս. ապշապահ. * ՀԱՆՁՆԱՊԱՐ. * ԽՄԻԱՄԱՐ. 2. գգուշ. մտաղիր. ԿՆԻՆԻՆ. ԼՆ ՎԵՐԼՒ. 2. ՄԻ ՈՒՂԻՆ ԼԱՒՆ. ՆԱՀԱՏ. ՀՈՒՆՈՒՆԻՆ.

Scrutabile, *a. qu'on peut rechercher.* քննելի. ՈՒՆԻՆԻՆ ԱՐՀԱՐԱԿ. ՈՒՐՈՒՆԻՆ.

Scrutáre, va. *rechercher.* Հետազոտել. որոնել. քննել. ՈՒՐՈՒՆԻՆԻՆ.

Scrutatóre, *sm. scrutateur,* m. քննիչ. խուզարկու. ՈՒՆԻՆԻՆ ԼԱՒՐԻՆ.

Scrutinare, va. *rechercher, visiter.* Հետազոտել. խուզել. յուզել. քննել. ՈՒՐՈՒՆԻՆԻՆ. ՈՒՆԻՆԻՆ. 2. ՎՐ. Squittinare.

Scrutinio, *sm. examen,* m. Հետազոտութիւն. խոյզ. ԼՆԴԻՐ. քննութիւն. ՈՒՆԻՆԻՆ. ՈՒՐՈՒՆԻՆԻՆ. 2. ՎՐ. Squittinio.

Scucire, va. *découdre.* քակել գկարեալն. ԱՆՀԱՐԱԿ.

Scudájo, *sm. faiseur de boucliers,* m. 2. *couvert de son écaille.* վահանագործ. 2. ՎԱՀԱՆԱՒՈՐ. ՈՒՆԻՆԻՆԱՑ. 2. ԴԱՒԼԵԼ. ՈՒՆԻՆԻՆԱՑ (ՁԱՒԱԴԱՆԵԼ).

Scudáre, va. *défendre.* պատապարել. պաշտպանել. ՀՀՐԱՒՈՒՆ ՈՒՆԻՆ.

Scudáto, a, *a. couvert d'un bouclier.* 2. *muni d'un bouclier.* պատապարեալ. ծածկեալ վահանաւ. 2. վահանաւոր. ՈՒՆԻՆԻՆԱՑԻՆ ՀՀՐՈՒՆԻՆԻՆ. 2. ՈՒՆԻՆԻՆԱՑ.

Scudería, *sf. écurie,* f. ասպատան. ՅԱՒԱՍԱՆ (չարաքանս ասպարէզին). ՈՒՆԵՐ.

Scudétto, *sm. petit bouclier,* m. 2. *petit écusson,* m. 3. *écusson,* m. 4. *platine,* f. վահանակ. 2. վահանակ. բոլորակ ԹԱՂԱԹԱՑԻՆ. 3. վահանաձեւ. պատատառ. պատատառեցի բոլորակ կեղեւով. 4. վահանակ. բոլորակ եւ ծակ երկաթի ի վերայ գրանց երբեմն փակուածաց. ՈՒՆԻՆԻՆ ՈՒՆԻՆԻՆ. 2. ՈՒՐՈՒՆԻՆ. ՀԱՀԱՒՈՐ ԿԱՂԱՒԻՆ. 3. ՈՒՆԻՆԻՆ ԼԱՒ. 4. ՈՒՆԻՆ ՈՒՆԻՆԻՆԻՆ ԼՈՒՐՆԵՆԻՆԻՆ ՈՒՆԻՆ.

Scudicciuólo, *sm. petit écusson,* m. 2. *bossette,* f. վահանակ. 2. վահանակ ամանի. ՈՒՆԻՆԻՆԱՑ. 2. ՈՒՆԻՆ ՈՒՆ ՈՒՐՈՒՆԻՆ. 3. v. 3. *in* Scudétto.

Scudière, *sm. écuyer,* m. 3. *domestique,* m. զինակիր. կապարձակիր. 2. պաշտօնակ ձիասպանդաց. 3. ծառայ. պաշտօնեայ. ՈՒՆԻՆԻՆԱՑ. 2. ՒՆ ՈՒՆԻՆԱՑ. 3. ՈՒՆԻՆԻՆԻՆԱՑ.

Scudisciare, *va. fouetter.* 2. *frapper.* Տարկանել. նոյնպ գաւազանաւ. Յարկել. ոգաբաժնեւ առնել. 2. Տարկանել. ՆՒՆ ԼԱՒՆԱՑ ՈՒՐՈՒՆԻՆԻՆ. 2. ՈՒՐՈՒՆԻՆԻՆ.

Scudísclo, *sm. baguette,* f. նոյնպ գաւազան. ԼՈՒՆԻՆ ԼՈՒՆԻՆԻՆ.

Scúdo, *sm. bouclier,* m. 2. *écusson,* m. 3. *écu,* m. 4. *écaille d'une tortue,* f. վահան. ասպար. 2. վահանակ ԹԱՂԱԹԱՑԻՆ. 3. վահանակ (դահեկան). 4. խեցի. պատուանդ կրանի. ՈՒՆԻՆԻՆ. 2. ՈՒՆԻՆ ՈՒՆԻՆԻՆԻՆ. ՈՒՆԻՆԻՆ. 3. ՈՒՐՈՒՆԻՆԻՆ. 4. ՈՒՆԻՆ.

Scúfia, *sf. coiffe,* f. գլխանոց Հիւսկեն. ՈՒՆԻՆԻՆԻՆ.

Scuffiáre, *vn. goinfrer.* ՀԻՆԼ. ՀՈՒՆԱՒԼ. ուտել շատ եւ փսխմանի. ՆՒՆ ՈՒՈՒՆ. ՀՈՒՆԼ ԼԻՆ ԼՈՒՆԻՆԻՆ.

Scuffina, *sf. râpe,* f. խարազ (փայտի). ՈՒՆԻՆԻՆԻՆ.

Scuffinare, *va. râper.* խարազել (փայտ). ՈՒՆԻՆԻՆԼՈՒՆԻՆԻՆ.

Scuffióne, ,*sm. grande coiffe,* f. *bonnet,* m. Scuffiótto, ,գլխանոց մեծ. ՈՒՆԻՆԻՆԻՆԻՆԻՆ.

Sculacciáre, *va. fesser.* 2. *traiter qn. en enfant.* Հարկանել զերասանն. 2. գնալ ընդ ումեք որպես ընդ մանկան. ոխերիմ. ֆամալցնա առ. 2. պերճնիլ ըմճոռ կիսի վարձանի.

Sculacciáta, *sf.* \fessée, f. Հարուած, զարկ

Sculacciône, *sm.* \ցեղասանն. ֆամալցնա առ.

Sculettáre, *va. s'évader.* զերծանել. պրծանել. խուսել. ոխկնիլ. ֆալշնի.

Sculmato, *sm. effort à la hache, à la cognée.* Հարուած ագռաւոյ ձոյզ. զբ Նիվ սի խուսիկնիլ.

Scultáre, *va. sculpter. 2. graver dans son cœur, dans sa mémoire.* քանդակել. գրոշել. 2. քանդակել, գրոշել ի միտս. օյնա. 2. ֆերգնիկ զելնիա. առքնամ.

Scultile, *a. qui peut être sculpté, e. 2. qui est sculpté, e.* քանդակելի. 2. քանդակեալ. քանդակածոյ. օյնալը. 2. օյնալ. \— *sm. petite statue, petite idole, f.* գրօշած. գրօշակ. արձան փոքրիկ. առնիկ

Scúlto, *a, a. gravé, e.* քանդակեալ. քանդակածոյ. օյնալ.

Scultóre, *sm. sculpteur,* m. քանդակաւործ. քանդակիչ. գրօշող. օյնաք.

Scultúra, *sf. sculpture,* f. գրօշակործանք. 2. գրօշուած. քանդակ. օյնալելի. 2. օյն.

Scumaruóla, *sm. écumoire,* f. փրփրահան. սարթալ. մեծ եւ ծակոտկէն առ ի փրփուր մոյ Հանելոյ. ոխֆիր.

Scuóla, *sf. école,* f. 3. *confrérie,* f. դպրոց. դիւան. 2. *ժողով, խումբ ազգերաց կամ հաս.* 3. *Հպատակ եղբայրակիցութիւն, ընկերութիւն.* ֆրէրնօ. 2. ըսիրնէր. ֆնէնիոր. 3. բռոհոն ոխասվէրն.

Scuorare, *va. décourager.* լբուցանել. խնդեռոխելնեալ զբեր.

Scuótere, *va. secouer, agiter.* 2. *éloigner, écarter.* 3. *priver, dégager.* թօթափել. շարժել. երերել. տատանել. տատանեցուցանել. * ցնդել. 2. հեռացուցանել. մերժել. 3. մերկացուցանել. Հանել. ուլֆթ. տարօն. 2. ֆոխնիկնիկ զբերնի. նբրոնլրնիկ. 3. օյնիկ. էզեռրնի.

— *il giogo, secouer le joug.* լծրնկեց լինել. թօթափել զլուծ. վարանկնիլ. ընդվզել. զբ ֆոլրնիկ.

— *la testa, hocher la tête.* չանեռալ. ցանցնել. ատեղ ինչ. բռոլը օյնիկ.

— *le busse, mépriser les coups.* չդրել ինչ զգանա. ֆայոլը լեչ ենբրնի ֆանիկ.

Scuótersi, *vp. se secouer, s'agiter.* 2. *tressaillir de peur, être saisi de crainte.* թօթափել. տատանել. տատանել. երերել. 2. ատրաժել. ատակալ. ալբնիկ. ատրալնիկ. ոխկնիկնիկ. 2. ֆրբեռոնատ ըզբոռնիկ. ոխկնիկնիկ. նյ Նիյ օյնա.

Scuotimènto, *sm. secouement,* m. թօթափումն. տատանումն. տատանումն. ալնիկ. ատրնա.

Scúra, *v.* Scure.

Scurare, *va.* *s'obscurcir. 2. *avoir la vue*

Scurársi, *vp.* *trouble. խատարել. մխանալ. 2. *քակտիլ լուսոյ.* լչանալ. խատարգանգ լինել. ալյոց. ֆատրնիկ. 2. ևեռ ֆատրնիկ.

Scurazióne, *sf. obscurcissement,* m. խատարումն. խատարութիւն. մխանիկնիկ. ֆատրնա.

Scúre, *sf. hache, cognée,* f. 2. *punition,* f. տատար. կռնին. 2. պատիժ պատուհասի. դաւրո. 2. ըշէնդ\.

Darsi della — in sul piè, *agir contre ses propres intérêts.* չտեղէ զինա անձին. Հանկան խրոց չտեղն զանձին. ոխեռ ֆայոխոնիկ ֆատրէ էն ֆոխնիկ.

Scurétto, *a, a. un peu obscur, e.* ազատ. նանմ. գոյն ինչ խատարեն. ոչբ ազ ֆատրէ.

Scurézza, *sf. obscurité,* f. 2. *secret, mystère,* m. խատար. մխանիկնիկ. նանմանիկնիկ. 2. նանմոն, գանկալ իրք. ֆատրէ. 2. ըշէնդ. ևէչէ չէ.

Scuriáda, *sf. fouet,* m. մտրակ. խարազան (երիւարաց). ֆոխրէ.

Scurisciare, Scurisciо, *v.* Scudisciare, ecc.

Scurità, *sf. obscurité,* f. 2. *pâleur,* f. 3. *doute,* m. *difficulté de comprendre, obscurité,* f. 4. *calamité,* f. խատար. մխանիկնիկ. նանմանիկնիկ. 2. գնդնանիկնիկ. գանանատալնիկնիկ. 3. անկատարնիկնիկ. գժատարնիկնիկ. մխանատնիկնիկ. 4. ֆոշատատնիկնիկ. չարիքաչնէք. 2. չէնդ. ևաբրէնէ. 3. ոխէնէչէնէ. (ոխեռ) չէնիկնէնէ. 4. ֆոլը ոխբ.

Scúro, *a, a. obscur, e. sombre.* 2. *brun, basané, e.* 3. *pâle.* 4. *trouble.* 5. *difficile à comprendre.* 6. *cruel, le. fier, e. terrible.* 7. *obscur, inconnu, e. ignoble.* խատարին. մխին. նանմ. ազատ. 2. ֆոխրա. սեաս. 3. գնդնանկ. գանանատ. 4. քոպչաքնէալ. պղտոր եալ (աչք). 5. մխին. գժատարմանց. 6. անագարգին. անգագին. 7. անհնան. անծանօթի. ֆատրնէը. 2. ոխյոտ. ֆոխբ. 3. ատրաչէս. 4. ֆոբրնէնէս (ևէոչ). 5. անչոտալ չէ. 6. էնէնիկ. 7. էչեռնէնիկ. դոչոնէ. հոխբ.

— *av. obscurement.* ընդ ազատ. ֆատրնէըէ. — *sm. obscurité,* f. խատար. մխանիկնիկ. ֆատրնէբէ.

Scúrra, *sm.* bouffon, m. խեղկատակ. ծաղասնու. գուսան. ֆոխչէնիկ. ֆոչբր.

Scurrile, *a. de bouffon.* գուսանական. խեղկատականիկ. ծաղրանու, ծաղրս (ըստ բր). կնչոխնիկնիկ. ֆոխոնէ. ֆոխչէնիկ (ոխեռ).

Scurrilità, *sf. bouffonnerie,* f. խեղկատականիկնիկ. գուսանականիկնիկ. ծաղրանականիկնիկ. ֆոխչէնիկէ. ֆոչբրնիկ.

Scúsa, *sf. excuse,* f. ևամագովնիկնիկ. աղբօր. պատասխանի. չմեղադրնիկնիկ. արդարացնիկնիկ. 2. բաղդազգբ. բարեկոչնէր. 2. պեհնէ.

Scusabile, *a. excusable.* արգահանչի. ներելի. արժանի ևամագովնիկնիկ. ֆոչբ չնէոնէ.

Scusamènto, *sm.* Scusánza, *sf. v.* Scusa

Scusare, *va. excuser. 2. épargner. 3. refuser.* ևամագով Հանանել. արդարացուցանել. քերել. գնդնանա. արգահանչ. ներել. անբասիր առնել. չդնել. չհամարել. ձգը.

2· ինոպել· 3· մերժել· խաչը կիսփ· ուսուցանել զանձն· ուսուցանողաց կիսոներիսփ·

Scusarsi, vp. se justifier, s'excuser. արդարացուցանել զանձն· ուսուցանողաց կիսոներիսփ·

Scusata, v. Scusa.

Scusatóre, sm. qui excuse. ջատագով· ներողիսիս·

Scusazióne, v. Scusa.

Scuscire, va. découdre. լուծանել, քակել գկարեայն· կիսուիսփ·

Scusévole, a. excusable. ջատագովելի· արգահատելի· ներելի· հարար ըլլոիսփ·

Scusso, a, a. privé, e. վերկաաց· մերկ· մերկացեալ· հաձառ· կրնչիլ·

Scútica, sf. fouet, m. փոկ· խարազան· գաճիլ·

Sdársi, vp. devenir paresseux. ծուլանալ· ինդրկիսլիսիս·

Sdáto, a, a. fainéant, e. ծոյլ· ինդրկիս·

Sdebitársi, vp. acquitter ses dettes. 2. s'acquitter. զգացանալ ի պարտաց· 2· ընել գպարտս պաշտաման իւրոյ· պրծեցնուն գործոյն· 2· պրծեցնուս կաս կիսփ·

Sdegnamento, sm. colère, f. բարկութիւն· գայրուգք· կոսի·

Sdegnáre, va. (dédaigner. 2. se fâcher. 3

Sdegnarsi, vp. (déperir. անդգանիլ· արհամարհիլ· անարժան համարիլ· 2· գայրանալ· սրտմտիլ· բարկանալ· 3· գօսանալ· մեալ կարճարարտ· չանձն· խօլանալ· 2· հերքանալ· կոսելկիսիս· 3· (ուշն) գործանալ· պեղչկիսփ· եղբար գօլան·

Sdegnatamente, av. en colère. գայրագին· կոսելի իւր·

Sdegnatrice, sf. dédaigneuse, f. անարգող· խօլոչուհի·

Sdégno, sm. (dédain, dépit, m. արհամարհանք· անարժան համարիլ· 2· գայրագին· գասանի· կոսել· խիր·

Aver a —, dédaigner, mépriser. անգանիլ· խոսել· խօլանի·

Sdegnosamente, av. avec indignation. ի բարկութեամբ· գասամբ· կոսելի իւր·

Sdegnosità, sf. emportement, m. գասանի· սրտմտութիւն· կոսել· խիր·

Sdégnoso, a, a. dédaigneux, se. colère. 2 fier, e. 3. délicat, e. sensible. գասոտ· գայրագասուկ· 2· անձնասէր· անձնական· 3· գգայուն· չոյժ· փորձ· կոսելի· 2· ալեֆնող· խողճոտիչի· 3· լուծոտ գասոյ·

Sdegnuzzo, sm. dépit, m. անկամ ինչ բարկութիւն· կոսել·

Sdentáre, va. édenter. խորտակել գատամունս մեջերնայից· ոչ ունել գատամն·

Sdiacciáre, vn. dégeler. հալել· լուծանել սառնի· գալ· կոսելկիսիս·

Sdicévole, a. messeant, e. անպատշաճ· անպատեհ· կոսելելի·ոչ· կոսելելի·

Sdigliuáre, vn. rompre le jeûne. լուծանել գպահս· ուտել զբաղ· կիսիս կիսիս·

Sdilacciáre, va. délier. լուծանել· արձակել· կոսելիս·

Sdilinquiménto, sm. évanouissement, m. ինալել· նուաղելն· * մարմրալ· գալլոս·

Sdilinquíre, va. affaiblir. տկարացուցանել· պարտաւորացուցանել· կոսելկիսելկիսիս· — vn. s'évanouir. 2. devenir trop liquide. նուաղել· ի մարանալ· լրանել· պարտաւորել· * մարիլ· 2· կարի ինչ կակղանալ· հալել· դալշանիլ· հեղհեղ ըլլալ· 2· փխ կոսելելի·

Sdimenticánza, sf. oubli, m. մոռացումն· կոսելելի·

Sdimenticáre, va. faire oublier. մոռացուցանել· կոսելկիսելիս·

— vn. (oublier. մոռանալ· մոռանալ·

Sdimenticarsi, vp. (gôter un mets. կոսելկիսիս·

Sdiméntico, a, a. oublieux, se. մոռացկոտ· կոսելելի·

Sdipignere, va. effacer la peinture. ջնջել, եղծանել գնկարն· նուազել գգոյնն·

Sdíre, va. nier, refuser. ուրանալ· չխոս կոչել· չուզասաս լինել· ինծիս կիսիս· կոսելկիսիս· կոսելկիսիս·

Sdirricciáre, va. égousser les châtaignes. հանել գկեղեակ չադանակաց· հանել գշագանակն ի պատեղոյ·* բջջմտել· գեղմոնել գեղմոնակն եղելիս գոգոնագնեակն լուծանիլ·

Sdiridito, a, a. extérné, e. ծիւրեալ· մերկացեալ· փոխոտ· զարդան· զարդան·

Sdoganáre, va. retirer de la douane. հանուցանել գմաուն· հանել ի մաքսանոցէ· կիսելկիսիս· կիսելկիսիս լուծանիլ·

Sdogáto, a, a. sans douves. առանց կողից· կոսելկիսելկիս· գոգոնագնեակ կոսել (ջնջել)·

Sdogliársi, vp. cesser de souffrir. գադարել ի ցաւոց· անբնական ջերմի կիսելն· կիսելելի·

Sdolcinato, a, a. fade. անոյշ (կին) առանց զգոյութեան· անհամ· չհամբոյելի· գոտ· լուծանիլ· կոսելկիսիս·

Sdolérsi, vp. se consoler, se tranquilliser. մխիթարել զանձն· գադարել ի ցաւոց ի հնամիտիլ· անբոզ· ապբոզ գուշանալ· կիսելելի·

Sdondolare, va. agiter en tout sens. տատանել· շարժել· երերել· տարաբերել· տալ լուծանի·

Sdonnare, va. mettre en liberté. պատել· փրկել· ազատ կացուցանել· գոտրիսիսիս· կիսելելի·

Sdonnársi, vp. se délivrer de l'esclavage. ազատել· ի ծառայ զանձն ի գերութենէ· կոսելկիսիսիս գոտրիսելիս·

Sdonneáre, vn. se guérir de l'amour. ի գոյել գսէր· գադարել ի սիրոյ· ալեֆնող վալ կիսելի, ֆերուսի կիսիս·

Sdonzellársi, vp. se dandiner. կալ գասարկ, պարագորգ· ծանել ի մեռոս գմանանգին· ալոսի գասոյ· վազել կիսելելիս·

Sdoppiáre, va. déplier. պարզել· բանալ· կոսելկիսիս· կիսելկիսիս ալիս·

Sdormentáre, va. éveiller. զարթուցանել·

Sdormentíre, (

Sdossáre, va. décharger. բառնալ ի ծիկանդ· ծիկանելացուցանել· ծանուցանողան գասոյ· կոսելկիսիս· կիսելկիսիս·

Sdottorare, va. dégrader un docteur. բնիկ նուլ, մերժել յաստիճանի վարդապետութեան· պերեցնի գասոյ կիսելկիսիս գասոյ կիսելկիսիս ալ կիսիս·

Sdrajársi, *vp. se coucher tout de son long.* յոթսայս անկանել. գայթել. ընկողմանել. տրեա Էառինաե Էոմնաե. տաշնով Էոմնաե.

Sdrajóne, *av. tout de son long.* յոթսայնակ. յոթսայս. տաքառասարեալ. Էերե Էոսըշեալ. Վերչեռեալ.

Sdrucciolamènto, *sm. faux pas,* m. սայթաքումն. գայթելն. ֆոյֆընելը. ոխրսնե. տյոսալը գանձա.

Sdrucciolâre, *vn. glisser, broncher.* 2. *descendre précipitamment.* սայթաքել. գայթել. գլորել. գծնել. 2. ասչեալ իմանել. գարաշնա գաշալիճ լինել. գլորել. արագ ֆոյֆոռե. ֆասճ. ոխրսնե. 2. Էոեռե Էոեռե Իեշնե. Լոեռոե Եոնե. ոխրսնե.

Sdrucciolènte,) *a. glissant, e.* 2. *aisé, coulant.*

Sdrucciolévole,) *lant , e.* 3. *passager, e.* Լոիրե. գեղո. 2. բնական, ազատ, առանց բռնագըօսութեան (չափով բան). 3. անցատր. վրիպական. պասական. Էրագանցուկ. ֆոյֆընիշնը. ֆոյֆընճոե. 2. ոխրսնե. ոխրսնիշնը. 3. Իեշնէն. ֆոնե.

Sdrucciolevolmènte, *av. aisément.* գիւրաւ. գիւրագոյնս. ֆօշա. ոխրսնէի Իէե.

Sdrucciolo, *sm. glissoire,* f. 2. *glissement,* m. 3. *obstacle,* m. 4. *chanfrein,* m. Լոիրե տեղի. գառիճագ. 2. սայթաքումն. գայթումն. գլորումն. 3. խոչ. գայճ ակոսվածք. խոչ. ընդոսն. 4. գառիվայն չընաւծոց. առ ի չեղ. առ լեփ չընաւ մասն. ֆոյֆընիշնը Իեռ. 2. ֆոյճ. ոխրսնե. 3. Եոնիկ. Էոնէնե. 4. պնոնակն Եոնէնե Էոռոնե.

— a, a. glissant, e. Լոիրե. գեղո. ֆոյֆընիշնը. ֆոյֆընճոե.

Versi sdrucciòli, *vers italien dont les deux dernières syllabes sont brèves.* գրնսնակ Էոչ Էոռաայոցոց, որ երկու վերջին ասղոցաք կարճ են. ոխր Նեվ Փոխեան Եոռնիսնե.

Sdrucciolóne, *av. en glissant.* Լոիրնէևով. սայթաքելով. ֆոյռոռնե.

Sdrucciolóso, a, *a. qui glisse, glissant, e.* 2. *passager, e. transitoire.* Լոիրե. գեղո. 2. անցատր. ոխրսնե. Էրագանցուկ. ֆոյֆընճոե. պնէնե. 2. Իեշնէն. ֆոնե.

Sdrucio, *sm. action de découdre, décousure,* f. 2. *fente,* f. լոռնանելն. քաղելը գկարան. քաղեալ տեղի կարան. 2. Էռռանոս. Տէրպք. պատառուած. փեռեկառե Տէրպից. ոխրէչնե Ռեռոնչնե. Ռեռոնհնե. 2. ոխրսնէչնե Էոռոնե.

Sdrucire, *va. découdre.* 2. *ouvrir, fendre.* քաղել. լոռնանել գկարան. 2. Տէղդելչ. Վերնանել. Էռռանուել. ոխրէչ Լեռոնե. 2. Էոռոնե. ֆոչոռե.

— *vn. s'entr'ouvrir.* Տէղդեալ լինել. պատառել. Վերնանել. Էռռանուել. ոխրսնե.

Sdrucito, *sm.* (*déchirure,* f. պատառուած.

Sdrucitúra, *sf.* (*déchirure.* գեզռաճելուն Էռռանուածոց. փեռեկռանե Տէրպից. Էռռանոս. Էոռոնե.

Sdurâre, *va. attendrir.* կակղել. փափկացուցանել. Էռռնչնոռե.

Se, *conj. si, en cas que, pourvu que.* 2. *si* 3. *ainsi, de même.* 4. *quoique, bien que.* 5. *puisque.* 6. *tant que.* 7. *peut-être.* եթէ. դեպագ գրեսցուք. միայն Թէ. բայց միայն. 2. եթէ արգելք. միթէ. 3. այսպէս. եւս. 4. Թէպետ եւ. Թէ եւս. 5. քանզի. որ|Հետեւ. 6. քան (կարի). որչափ եւս. 7. Թէ. գեւս. Էրէ. Էրէ ոե. ֆոչ Էոեռե Էոեռէ ոե. ոեֆոռ. 2. ոեչ. ոեոռ. 3. դասնեռոնչե. դոռ Իեռոնե. 4. ֆոռոչ. 5. Լեռոնե. Լէռոնե. 6. Իեռոե. 7. ոեռէ.

— *pr. sing, e pl. soi, se.* անձին. անձանց. գինեն. գինեան. ոեռոնչնե. ոեռոնհնէչնե. ոեռոնչնէչնե. ոեռոնհնէչնե.

Recarsi sopra —, *se mettre à penser. Sinonimo* խորհ լինել. ակառնել խորհել. ոխրսնեռ Տէղի Վորհե.

Appena era ancora in —, *à peine avait-il recouvré ses sens.* այր ինչ ի միում ֆոռ եկեալ էր. հետեւ ոեռը դարձեռ Իեշնէն Էոռ.

Sebbène, *c. quoique.* Թէպետ եւ. Թէ եւ. ֆոռոչ. Իեռէչ.

Secâre, *v.* Segare.

Sécca, *sf. bas-fond,* banc de sable, m. *rochers cachés sous l'eau,* m. pl. 2. *terre,* f. յորձանուտ. ջրաքար. Տանծոպուտ տեղի. կայս ասաղ կամ խոչիք Տանձիկալք ընդ ջրով. 2. ցամաք. երկիր. ոշչ Եեռ. ֆոռոնոռ. ոոռ ոևշնեռոռ Էռռոռ Էռշնեռ Եոռեռ ֆոռոռ. 2. ֆոռոռ. Էոեռոռե.

Seccabile, *a. qui peut se sécher.* գիւրին ի ցամաքել. ֆօռչ ֆոռոռոռե.

Seccafistole, *sm. importun,* m. Թախանձիչ. տաղտուկ. Տեղիչ. Տանձիր. ոշչնեռե Վերնիչ. Ռոռնչ Էոռնիչ.

Seccaggine, *sf. sécheresse, aridité,* f. 2. *lieu aride et stérile,* m. 3. *ennui,* m. ցամաքութիւն. երաշտութիւն. 2. տեղի անապատ եւ անպտուղ. 3. Տանձոպիճ. տաղտկութիւն. ֆոռոռոռոռե. 2. ֆոռոռե Եեռ. 3. ոեռոռ. ֆոռոռ.

Seccagginóso, a, *a. demi sec, che. տակաւին մի ցամաք. գօս. գաագնեալ. ոչր ոև. Տէռռի ֆոռոռոռ. Եոռոռոռոռ.*

Seccagna, *sf. v.* Secca.

Seccamente, *av. séchement.* 2. *froidement.* ցամաքութեամբ. 2. չիեռկնադգիտ. խրատապես. անշէեղեաց. անձնոյր. անձնաբար. 3. անպատչիճ, անօշ իմն. անպարդ իմն. ֆոռոռոռոռ. 2. Եոռնոռոռ. 3. ոռոռնիռ. ոռոռ. ֆոռոռ. ֆոռոռ ոչր Եոռչ ոռ.

Seccamento, *sm. dessèchement,* m. *sécheresse,* f. *gastrapothie. lenteur,* f. *ennui,* m. ցամաքութիւն. գօսացուցանել. Եռռոռոռոռ. ֆոռոռոռոռ. Ռոռոչ. Եոռոռոռ.

Seccare, *va. sécher.* 2. *consumer, épuiser, ruiner.* 3. *importuner.* ցամաքեցուցանել. յորձանքացնել. գաագնացանել. 2. Տանել. վատնել. ապատել. կործանել. 3. Տիսանել. ագիասս. Տանձիր առնել. ֆոռոռոռնիռ. 2. Իեչնէ. Իոռե Եինե. Եռէնոռ. 3. Վեռոռ. Իոռնիչ. ագնոռոռոռ Եինե.

Seccarsi, *vp. se sécher.* յորձանալ. ցամաքել. գաագնալ. ագրասաել. ֆոռոռոռոռ.

Seccaticcia, *sf. bois mort.* m. միայս յոր. գաագնալ. գիւրայրեալ. ֆոռոռոռոռ ջռռոռ.

Seccativo, a, *a. desséchant, e.* ցամաքեցուցիչ. ֆոռոռոռոռ.

Seccatójo, *sm. lieu propre à sécher les fruits,*

m. տեղի ցամաքեցուցանելով (գետուղա-ւիլեն) ծովը—ծոցեր եղեր։

Seccatóre, sm. qui desseche, m. 2. importun, ennuyeux, m. ցամաքեցուցիչ. 2. նեղիչ. ձանձրացուցիչ. (թ ձանձրելի. ձանձիր. ծանրաբան. 2. պղտորոտ խոսի. ծանեկ. պեճուկ։

Seccédere, vn. se retirer. մեկնել. մեկուսանալ. ետեւ կեռնչիլ. այրըլլալ։

Seccherécclo, a, a. à demi sec. կիսաչոր. կէս ի կէս չորացեալ. կարը ծառոտ։

Secchería, v. Seccaggine.

Secchézza, sf. sécheresse, f. 4. fig. avarice, f. ցամաքութիւն. չորութիւն. երաշտութիւն. 2. ցամաքութիւն. մերկութիւն ի զարդուց. անպտղութիւն (բանիից). ձանձրութիւն. 3. վայրագար բնաւից, աւելորդ աշխատութիւն (ի գործել. ի մատնագրել). 4. ագահութիւն. կծծութիւն. ծնորհոտութիւն. 2. ծնորհոտութ. պեղեւոտչութիւն. ծանրագնչութիւն. 3. խիչութ ծնչեղութ. 4. ծանոթութիւն. դժուարութիւն։

Sécchia, sf. seau à puiser, m. դոյլ. ծեղոտիւն. տեւլ։

Far come le secchie, ne faire que rôder. թափառել. պարի անգոր չանել. ամբեր ձեղ ձեր. պէտ եղեր ծ պէտ եղեր կեղեր։

Piovere a secchie, pleuvoir à verse, à seaux. տեղալ անձրեւ սաստիկ. տաղտուկ կեղեր։

Secchiata, sf. un plein seau, m. 2. grande quantité, f. դոյլ մի. 2. ցամաքութիւն. լիութիւն. պէտ ծեղ. 2. ծերութ. պէտ չեղ։

Secchio, sm. seau, m. դոյլ կամեղ կեղոյլ. ծոց տաշտակ ծեղ։

Secchiolina, sf. petit seau, m. դոյլ փոքրիկ. ծերուկ ծեղ։

Secchióne, sm. grand seau, m. դոյլ մեծ. պատկ ծեղ։

Secchità, sf. sécheresse, f. ցամաքութիւն. չորութիւն. երաշտութիւն. ծեղոտիւն։

Seccia, sf. chaume, m. խոզան. 2. անդամանի ուր խոզանը կան. գետոյ տեղ. տաշ. 2. տեղեւոտ։

Secco, sm. sécheresse, f. le sec, m. չորութիւն. ցամաքութիւն. երաշտութիւն. ծեղոտիւն։

Annestare in sul —, faire des coq-à-l'âne. խօսել բանս անծանօթս, աւելորդս. տալտաղ տեղեւոտ տեղչեղութ։

A —, à sec. 2. tout cru, tout sec. առանց խոնաւութեան. առանց չրոյ. 2. առանց պահուհանաց. անպատրաստ. դասարկապես. լուկ. տաղտուկ. ծերուկ. 2. ծերուկ ծեղոտիւն. տաշ տաշ. խոշտուկ։

Muro a —, muraille de pierres sans chaux. պարիսպ, որ քարակոտ, չորենաւ առանց կրոյ. խոշտուկ, տիրեցեալ. տեղեւոտ, հիմոր։

Saper di —, sentir le fût. առնուկ, ունել գինու կարասոյ (գինւոյ. լուրաղ) ծեղոտ ծեղոտ. ծեղոտի ծեղոտտանաւ ուշ։

— a, a. sec, che. aride. 4. maigre, exténué, e. 5. tari, cesse, e. չոր. ցամաք. երաշտ. գօս. աչառաչ. 2. մերկ. ցամաք. անզարդ. ձանձիր. 3. բանաչառնաւ. պատճառնաւ. անբնական. աւելորդ ձանձիր. կարի ինչ աշխատասիրեալ. ջրերնաւ. (պատկեր. մատնան). 4. ագահասէր. փոխ. 5. պակասեալ. զգաղրեալ. սպառեալ. ծախեալ. ծեղոտ. խոպան. խուլ. 2. ծեղոտ. պեղեչեղ. ծոտնաւորեալ. 3. ծեղ եղեղեղեալ. ջրտահ ուշնալ. 4. պղտոտ. խշտ. 5. եղեղեղալ. ինեղեղալ։

— av. v. Seccamente.

Seccomóro, sm. sycomore, m. մոլեղի ծեղի. ժանտամեղի ծեղ. կասպղեղի. եղոտն ինեղեղ. ճեղ։

Seccóre, sm. sécheresse, f. ցամաքութիւն. չորութիւն. ծեղոտիւն։

Seccúme, sm. bois, feuillage sec m. փայտ. տերեւ չորացեալ. ծեղոտեալ եղեղեղ. տաշնաչոր։

Secentista, sm. écrivain du dix-septième siècle, m. մատենագիր եւեթեւեւտասաներորդ դարուն. իսաղացի որ ըստ պատճառի եւեթեւեւտասաներորդ դարուն գրէ. ծ եղեղեղի ասէ. ինչն պեղեւեղեղեղեն ծոտ ըստ ծոտ պեղեղ։

Secento, num. six cents. 2. dix-septième siècle. վեցհարիւր. 2. եւեթեւեւտասաներորդ դար. ասիւ եղեղ. 2. ծ եղեղեղի ասէ։

Secesso, sm. lieu écarté, m. բացական տեղի. առանձնական վայր. մեկոյին. ինեղեղ եղեր. տեղ ծոտի։

Séco, pr. avec soi, lui, elle, eux, elles. 2. entre eux, entre elles. ընդ իւր. ընդ ինքեան. ընդ նմա. ընդ ինքեանս. ընդ նոսա. 2. ի միասն իւր. ի միասն իւրեանց. ցամաձն իւր. 3. ի մէջ իւրեանց. ընդ միմեանս. ծեղոտ եղեղ. ծեղոտչեղութ. ծոտն ասլ. ծոտր ըստ. 2. ծեղոտ ծեղոտեղ. ծեղոտեղոտ. 3. եղեղեղեղ. ծոտեղեղեղոտ. տերէ պերեղեղ։

Secoláre, sm. laïque, m. աշխարհական. աշխարհիկ. ժողովրդական. պեղոտեղ. ասղեղ։

— a. séculier, e. 2. profane. 3. séculaire աշխարհական. աշխարհի. աշխարհակարգ. աշխարհականաց (վերաբեր). 2. աշխարհական, արատաբեր (պատմութիւն). 3. դարական. գարուց. պեղոտեղ. 2. ինեղեղ. 3. ասղ։

Secolarescamènte, av. sécularement. ըստ աշխարհի. ըստ աշխարհական կարգաց. ըստ արատաբեղ. պեղոտեղեղ ծոտըեղեղ. պեղոտ նմա։

Secolarésco, a, a. de séculier. 2. mondain, e. profane. աշխարհի. աշխարհականաց. աշխարհական. 2. աշխարհական. արատաբեր. պեղոտեղ. 2. ինեղ։

Secolarità, sf. sécularité, f. աշխարհակաց կարգ. աշխարհականութիւն. պեղոտեղութ. պեղոտեղ։

Secolarizzáre, va. séculariser. աշխարհականն առնել. մեծնդնել. փոխել յաշխարհական կարգս. յաշխարհակաց կեանս. պեղոտեղ. ինեղեղ իրեղ։

Secolarizzazióne, sf. sécularisation, f. փոխելն. առնելն յաշխարհակիր կարգս. պեղոտեղ. ինեղեղ իրեղ։

Secolétto, sm. (ce) mauvais siècle, m. (այս) չար աշխարհս. (դոս). ինեղ պեղոտեղ։

Sécolo, sm. siècle, m. 2. siècle, monde, m. 3. les gens du siècle. 4. un certain temps.

գար. ագդ. 2. տիեզերք. ազիարշ. ազիարշի իրք. 3. ազիարշականք. ազիարշամարդ. ազիարշի արևագ. 4. ժամանակ ինչ. տեւէլ ևչման. առ. ի բոլին. 2. պահիս. ճիշտ. տեղւոյն. պահուն վէս էեղէրչ. 3. ևվլի ճիշտ. ևլքի. 4. վերջ.

Cavar del —, faire perdre l'esprit. յիմարեցուցանել, պակասել ի մտաց. պէլեռնի էին. ը.

— **futuro, vie future.** Հանդերձեալ կեանք. ևօրի պահուն. տերէն.

Secónda, *sf.* **arriere-faix,** m. **2.** *assistance, aide, f.* ագո. * ծին. 2. ի թիկունք օգնական. ևամէհութիւն. ձեռնտուութիւն. ծէլէկ օգնական ղրկել. **Andare a —, complaire, s'accommoder au gré de qn.** զինանել ի կամս, Հաճել զմիտս ոմոյէ. անաղ. պէրինի էրասիրնի ապ. Հոքեր իւէ էինի.

Secondaménte, *av.* **secondement.** երկրորդ անգամ. ագա. ևանկեն. տէրու.

Secondamenteché, *c. selon que.* քան զինչ որպէս. որպէս. նկեի. կեզու. պ.ճ.կ.ինչեի.

Secondáre, *va. suivre.* **2.** *seconder.* **3.** *condescendre, suivre le goût de qn.* գնալ երթալ, գնալ գալ. մտ լինել. **2.** նպաստաւորոյց. օգնական, ձեռնտու լինել. **3.** զինանել. Հաճել զմիտս. անաղ. ևօրի. ևնկեն կինէ. տրջնկեն լինէ. **2.** ևոր. պէր էինի. իւ էոռնէռ. ֆէղլրլոռնէ. **3.** պէրինի էրասիրնի ապ. իւէ էինի.

Secondariamènte, *av. en second lieu.* երկրորդ.

Secondário, *s.* **2.** *secondaire.* երկրորդական. ագա. ևանկեն. տէրու.

Secondário, a, *a. secondaire.* երկրորդական. երկրորդ. ևան.

Secondina, *v.* **Seconda.**

Secóndo, a, *a. second, e. deuxieme.* **2.** *égal, e. pareil, le.* **3.** *inférieur, e.* **4.** *favorable, propice.* երկրորդ. **2.** Հաւասար. զուգակից. Հանգամանար. **3.** կրասիր. խոտաղտագոն. **4.** նպաստաւորոյց. յաղթող. օգնական. էրնեն. ևան. **2.** ոքան. ևոքան. ֆաօվի. **3.** ոխ. ևոքէ. ոխրնէ. **4.** ևոր. պէրինը. պէյեռ. ոխ էրնէլ.

— *av.* **secondement.** երկրորդ անգամ. ագա. տէրու.

— *prep.* **selon, suivant. 2.** *en proportion, relativement.* քան օրինակի. **2.** ագա. Համեմատութեամբ. կեզու. Հանգիստին. **2.** ոքանէրու.

— *sm.* **une seconde,** f. երկրորդական վայրկեան. * մանրերկրորդ. ևանկեն.

Secondochè, *c. selon que.* քան զինչ որպէս իրքեն. պ.ճ.կ.ինչեի.

Secondogenito, sm. puiné, cadet, m. երկրորդ ծնող. կրտսեր. պ.ճ.կ.ոռ ևվլ.ոռ. ևնեռ.

Secretaménte, *v.* **Segretamente.**

Secretano, a, *a. confident, e. confrère, sacristain.* Հաւատարիմ, սեռակ բաղկամ. ոքզռոռ. պ.ռ.ռնկեղ ոռն.

Secretário, Secrèto, *ecc. v.* **Segretario, ecc.**

Secrezióne, *sf. secrétion,* f. զատումն (Հիւթոց մարմնոյ). (ինչ ևրնիրնէը) ոքզէռ.

Securamènte, *ecc. v.* **Sicuramente.**

Secúre, *sf. hache,* f. **2.** *sentence de mort,* f. տապար. կապին. **2.** վճիռ. մահու. մահ. քեր վճռ. զռ.ռ. **2.** էլ.ռ. պէին.

Securità, *sf. securité,* f. զգուշութիւն. ամ.

Securtà, *v.* **Sicurtà.**

Sedúra, *v.* **Sicurtà.**

Scúro, a, *a. tranquille, rassuré, e. sûr.* կասկած. զգուշաւոր. յապահով. անքոյթ. Հաստատ. ևնկեն. ֆ.ռ.ռ.ռ.ռ.

Sed, *c.* (invece di se, avanti una vocale), *si.* եթէ. ևէեր.

Sédano, *sm. céleri,* m. լաճուր. * ևէեռուր. * կարոտ. տերէ.ռ.

Sedáre, *va. apaiser.* ցածուցանել. մեղմացուցանել. զինանել. ամբոխ. պ.ռ.ռնկեն. պ.ռ.ռ.ռ.ռ. ռ.ռ.ռ.ռ.ռ.

Sedatamènte, *av. tranquillement.* խաղաղութեամբ. Հանդարտութեամբ. Հանգոյց իւէ.

Séde, *sf. siége,* m. գահ. ամ.ռռ. **2.** կայան. բոյն. բոյն տեղի. բնակութիւն. ևռ.ռ.ռ.ռ. պ.ռ.ռ. **2.** ռ.ռ.ռ. ևռ.ռ. ռ.ռ.ռ ևէեր.

Sedécimo, a, *a. seizième.* վեցասաներորդ. ռ.ռ.ռնկեղ.

Sedentário, a, *a. sédentaire.* (վնաք) որ նստելով վշտանի. նստակաց. ռ.ռ.ռ.ռ.ռ. ռ.ռ.ռ.ռ.ռ.ռ. ֆ.ռ.ռ.

Sedére, vn. être assis, s'asseoir. 2. *être situé, demeurer.* **3.** *siéger, régner.* **4.** *être juge, être dans la magistrature.* նստել. բոլոր. **2.** ունել գինան. գկացնաս. կալ. Տասնապահ ապ. **3.** ամռռռռռռռ (բռռ Հանդիսական ապ). նստել. յամեռռ ի ռռռռռռռռռռ. ի ռռռռռռռռռռ. ի ռռռռռռռռռռ. **4.** գասաւոր. ատենական լինել. նստել. յամեռռ ռռռռռռռռռռ. գասաւորիչեան. ռ.ռ.ռ.ռ.ռ. ֆ.ռ.ռ.ռ ինչ. ևէլ.ռ ինչ. ևէլ. ռ.ռ.ռ. **3.** ռ.ռ.ռ.ռ ռ.ռ.ռ.ռ. ռ.ռ.ռ.ռ.ռ.ռ ռ.ռ.ռ.ռ. **4.** ռ.ռ.ռ ռ.ռ.ռ.

— *sm.* **siége, action d'être assis. 2.** *le derrière, m.* նստիլ. **2.** նստոյ տեղի. ֆ.ռ.ռ.ռ. ռ.ռ.ռ.ռ. ևէեռ. **2.** ռ.ռ.ռ.ռ ռ.ռ.ռ.ռ.ռ.ռ. ռ.ռ.

Sédia, *sf. chaise,* f. *siége,* m. **3.** *place,* f. *lieu,* m. ամռռ. նստիլ. գահ. գահոյք. **2.** կայանք. վայր. տեղի. օմ.ռռռ. ևռ.ռ.ռ. ռ.ռ.ռ. **2.** ևռ.ռ. ֆ.ռ.ռ.ռ.

Sedicésimo, a, *a. seizième.* վեցասաներորդ. ռ.ռ.ռնկեղ.

Sédici, *num. seize.* վեցասան. ռ.ռ.ռ.

Sedile, *sm. siége, banc,* m. ամռռ. նստիլ. ևռ.ռ.ռ. ռ.ռ.ռ.

Sedimento, *sm. sédiment,* m. *lie,* f. մրուր. սիկ. * յատակիչք. * դիրտ. ռ.ռ.ռ. ֆ.ռ.ռ.ռ. ֆ.ռ.ռ.ռ. ինչ.

Sédio, *sm. siége,* m. ամռռ. **2.** կայանք. ևռ.ռ.ռ. ռ.ռ.ռ. **2.** ֆ.ռ.ռ.ռ.

Seditóre, *sm. qui est assis.* նստական. բազմական. կռնական. ռ.ռ.ռ.ռ. ֆ.ռ.ռ.ռ.

Sedizióne, *sf. sédition,* f. **2.** *dérangement, bouleversement,* m. ապստամբութիւն. ապստամբական. Հանդիսութիւն. ապստամբական. ևռ.ռ.ռ.ռ.ռ. ռ.ռ.ռ.ռ.ռ.ռ. ռ.ռ.ռ.ռ.ռ.ռ. ռ.

ամաքեցուիչ · խաղմաթար· ապտամար. խոռվարար · մշտաւ · ոռ · ֆիլիխեթոռ ։

Sedótto, a, a. *séduit*, e. *suborbeau.* · *հրապուրեալ · պարթեալ։*

Seducente, a. *séduisant, e. trompeur, se. մանրթեցուիչ · հրապուրիչ · պարթիչ · պատաշինիչ · պարոշինիչ ։*

Seducere, v. Sedurre.

Seducimento, sm. *séduction,* f. *մոլորեցուցանելն. մոլորեցուցանելին · հրապուրանք · պարհիմ · պատրանք էշտարանք · պատրոյն · խելք ։*

Sedulità, *sf. soin,* n. *diligence,* f. *փոյթ · խնամք. մտադրութիւն. հաւատարիմ · ճոխ. ինիսխնիսթ · ինիսիմ ։*

Sedúrre, va. *séduire. մոլորեցուցանել. հրապուրել ։ խաղաքեցուցանել. թիրախել. գերծուցանել · ապահեցուցանել · պարհիմ · պատրան, խելացն էշտարանք · խելք ինիսթ ։*

Seduta, *sf. séance,* f. *ժողով · լծում · հանգիստ ։*

Sedúto, a, a. *assis, e.* նստեալ · բազմեալ · ոռ—րմալ · նիշխոնիե ։

Seduttóre, sm. *séducteur,* m. *մոլորեցուցիչ. գերծուցիչ · խաղաքեցուցիչ · հրապուրիչ · պատրան, խելացն էշտարանք · պարոշինիչ · խելքն էշտարանք · խելք ինիսթ ։*

Seduzióne, *sf. séduction,* f. *մոլորութիւն. հրապուրանք· խելացն էշտարանք · խելք ։*

Sega, *sf. scie,* f. 2. *sorte de capitation.* ազգ. 2. *մարդասպան· պեռիերթ· 2· խուռճ· վերին ։*

Segábile, a. *qui peut être scié,* e. 2. *propre à couper.* *կերտիչ · ազդելիչ · 2. հատու. · պեռիերթլեռնիչ · 2· պեռոյն ։*

Segáce, ecc. v. Sagace, ecc.

Segále, sm. *seigle,* m. *հաճար · * աշորայ · կաշոռ ։*

Segaligno, a, a. *sec, che. grêle.* *ցամաք · ոսկր · ոսկրուն · ճ—րուն · ոզոտան · պեռիերթ ։*

Segamento, *sm. coupe, action de scier,* f. *ազդելիս · հատումն. կերտումն · պեռոյն ։*

Segáre, va. *scier. 2. couper, fendre en deux. 3. moissonner.* ազդել · 2 · հատանել · պատռանել · կերտուլ · ընդ մէջ կտրել · 3· կտնել · արկանել գմանադ · պեռիերթլենիլ · 2· պեռոյն · կտրուն · կեռ ինիսթ · խոյ պեռոյնե · 3· ջրտելտանի · պեռիեն ։

Segaticcio, a, a. *bon à scier.* կերտելի · ազդելիք · պեռիերթլեի կեռ ։

Segatóre, sm. *scieur,* m. 2. *moissonneur,* m. 3. *faucheur,* m. ազդիչ · 2· կտնող · 3· որ կտնէ մանդալա. գիտաս · պեռիերթլենչեն. 2· (ոռոպայ) պեռիեն · 3· (ոն) պեռիեն ։

Segatúra, *sf. sciure,* f. 2. *ouverture que fait la scie,* f. 4. *le côté qu'on a scié.* 5. *le temps de moissonner.* ազդանք · ասպեղ ազդի · 2 · ազդելին · 3· խրտնուն, վերանկատն զոր ասպեղ ազդին · 4· կտրած ազդի · ազդելու կամ կտրելին · 5· կտնելք · ժամանակ կտնոց · պեռիերթե ինուշը · 2· պեռիերթե ինչ պեռոյն · 3· (ոռոպայ) պեռիերթլենչեն ջան խոշտ · 4· պեռիերթլենիլ ինուշ · 5· պեռնեն վոռնիշ ։

— delle biade, *moisson,* f. *կտնելք սրմանոց. գրասոյ պեռիեն ։*

— del fieno, *fenaison,* f. *հաւնելք խոտոց· ոն պեռոյն. ոռոպերան ։*

Segavène, *sm. maltôtier,* m. *գլխահար. բռնաւոր · խուիչ · պահճեռոռ · պռ· պեռոյռ ։*

Seggétta, *sf. chaise à porteur,* f. 2. *chaise percée,* f. *սեղան. կրելի · պատգարակ · 2 · սեղան ի պէտս նստելոյ · ինիերթե · 2 · հանգիստ ոռոպայ ինչեն ։*

Seggettière, *sm. porteur,* m. *կրելի պատգարակաց · ինիերթեռն ։*

Séggia, *sf.* chaise *f. siége,* m. *սեղան ։*

Seggio, *sm.* գահ · գահոյք. խոնիսխ. պեռոյն · ինուն ։

Seggiola, *sf. petite chaise,* f. 2. *filière,* f. *սեղան. փոքրիկ. 2 · պերան քաւոց · պեռոյն · ինուշ · 2· ոռոպ պերան · 3· ս. 1 in* Seggetta.

Seggiolóne, *sm. grande chaise,* f. *սեղան մեծ · պեռոյն · ինուշ ։*

Segménto, *sm. segment,* m. *հատած բոլորակին · պեռոյն գըռոյ ։*

Segnacáso, *sm. préposition,* f. *նախդիր. նախադրութիւն. հարցնել · ցերոյ ։*

Segnaccénto, *sm. accent* , m. *չեշտ · նշանակ հնչելոյ · պերեռոն · ինուն ։*

Segnácolo, *sm. marque,* f. 2. *signet* , m. *նշան · նշանակ · 2 · ժապաւէն, նշան գրոց · նչուն · ոռոպեն · 2· պիտոյ նչուն · ֆօրոպեռոռ ։*

Segnalánza, *sf. distinction,* f. *առանձնութիւն. փառաւորութիւն · չիներեն · խրիշոյ · պ—ոռնչեռնելն ։*

Segnaláre, va. *signaler, illustrer. երեւելի ե. նշանաւոր գործել · հռչակել · չիներեռնելն · չիներեն · խրիշոյ · վերան ։*

Segnalársi, *vp. se signaler, se couvrir de gloire. երեւելի, նշանաւոր, փառաւոր ե. քաջնանուն լինել · չերոռեռն ոռոպեռ · նոռ ոռ ոչոռ ։*

Segnalatamènte, *av. spécialement. առանձ չապէս · մանաւանդ · ի մեր քան զամենայն · գռ—լօճա · ոռեռ—նոռոռոռ ։*

Segnále, *sm. signalement , signe,* m. 2. *l'urine d'un malade qu'on fait voir au médecin.* 3. *bouées,* f. pl. 4. *augure, présage,* m. 5. *signe,* m. *նշան · նշանակ. կնիք · գրոշմ· սալի (վիրաց) · 2 · մեզ հիւանդոյ զոր դնեցանեն բժշի. 3· նշան նշանի. 4· նշանակ · կանխագոյց նշանակ · բռնաւութիւն. 5· աստեղատունն. նչուն · ոռոպ · 2 · հեռակս կեռոներս էլն նոռոն ոռեռլեն. 3· լ—ռնոռոռ · 4· ոռեռլեն · ֆ—լ · ոռոպեն · 5· պերեն ։*

Segnáre, va. *marquer.* 2. *signer.* 3. *mettre l'empreinte.* 4. *marquer les mesures.* 5. *donner la bénédiction , faire le signe de la croix sur qc.* 6. *dessiner.* 7. *saigner.* նշանակել · գնել գնանակ · նշանեն · 2· գրոշմել · արկանել · ձեռնադիր · * սոռոպերել · 3· գրոշմել · տպաւորել · 4· նշանակել գչափս · 5· տալ գօրհնութիւն · գրոշմել զնչան խաչին ի վերայ ուրուք · անատնագրել · 6· նկարել զգրագիրն · աստեղագրել · 7· զկարկ հատանել · հերձուլ · արիւն հանել · նչանալ—ոռոռ · նչան ֆօռոռ · 2 · նչուռոռոռ · նչա ֆօռոռ · 3· ոռոռոռ · ոռոռ · ինեռոռ ինիսթ · 4· ենչնչեռ նչանոռոռ · 5· հոռ · ոռեռլ նչանոռ ինիսթ · 6· ինեռոռ ինիսթ · ոռոռոռոռ ոռոռ · 7· ֆռռ ոռոռ ։

Segnársi, *vp. se signer, faire le signe de la*

croix. 2. s'étonner, être surpris. զարմանալ զնդան խաչին ի վերայ Հանդառոտ. 2. զարմանալ. զարմանալ. Խնդրեմ հուլ ըշխարհ. 2. լուբոյ եղծեմ։

Segnatamente, av. notamment. 2. exprès, distinctement. առանձնապես. մանաւանդ. 2. յայտնապես. ակնառնի. Խօսեցաւ. 2. ալեխոսաբե։

Segnatóre, trice, s. qui indique. Նշանակող. ոեՆիչ.

Segnatúra, sf. ressemblance, marque, f. 2. signature, f. Նշանակ. Նմանութիւն. 2. առեան տեղիկութեան (ի Հռոմ). Նիշան. ոեՆիչքեր։ 2. ոեՆիչ Հոգեւոր։

Segno, sm. signe, m. 5. but, terme marqué, m. 6. meurtrissure, f. 7. cachet, sceau, m. 8. arbitre, m. volonté, f. 9. l'urine d'un malade qu'on fait voir au médecin. 10. étendard, m. 11. vestige, m. 12. statue, f. bas-relief, m. Նշան. Նշանակ. օրինակ. 2. Նշան. զարմանալիք. արանչելագործութիւն. 3. առաքչաոոան. 4. Նշան. անաարիութիւն. 5. Նշան. կնճռ. Նոպասակ. առման. 6. Հրամայելագ. վերք. կապուտակեալ սպի. 7. Կնիք. գրոշմ. 8. Կամիճ. ցօղ արբեզինան. 9. Ձգ Հիւանդաց զոր ցուցանեն բժշկի. 10. գրաւշ. Նշան. 11. Հետք. Նշանակ. 12. արձան. գրօշմած. Նէշան. ոեՆշանիչ. ալանիչ. կամ. 2. գիտելիք. 3. պատճ. 4. Հրամանի. 5. Նշանակութիւն. Հոգոց. սիրտ. 6. Հրաման. Հրամայական. 7. գիտելիք. Հրամանք. Հրամանի ենան պահել. զանի — բառի կինչ. Նոպ կինչ։

Dare, trarre nel —, adresser, toucher, frapper, atteindre au but. 2. saisir le point de qc. 3. jeter les yeux sur qn. Հարկանել. գիպեցուցանել ի Նպատակն. 2. ընդունել զնեւ. բանն Հարկանել զպիտոյսդ իրացն. 3. զեաանին ունել, անձնայդ լինել յոր բանական Հաւանել լինին. Նէշան ածոեմ. 2. Հասել ճշմարտութեան պահել. զանի — բառի կինչ. Նոպ կինչ։

Dare, trarre nel —, adresser, toucher, frapper, atteindre au but. 2. saisir le point de qc. 3. jeter les yeux sur qn. Հարկանել. գիպեցուցանել ի Նպատակն. 2. ընդունել զնեւ. բանն Հարկանել զպիտոյսդ իրացն. 3. զեաանին ունել, անձնայդ լինել յոր բանական Հաւանել լինին. Նէշան ածոեմ. 2. Հասել ճշմարտութեան պահել. զանի — բառի կինչ. Նոպ կինչ։

— per —, précisément, exactement. Ճշգրիտ. ձշդիւ. ալդպէս. Խոինա էնե. ոեՆոպէսոեՆ. ՆոպէսՆէս։

Segnúzzo, sm. petit signe, m. գոյզն ինչ Նշան. Նշանակ. ՆիՆչ Նշան.

Sego, sm. suif. m. Նպոպ. ՆերոՆէ. էն Նոպէ։

Sególa, sf. v. Segale.

Segolo, sm. serpe, f. ցաւոց. ՆէՆչը։

Segóne, sm. grande scie, f. ոյոց մեծ. գՆ— չՆ ոեՆՆերոՆ է. 2. v. Segolo.

Segregáre, va. séparer, écarter. բաժանել. զբաղել. անջատել. զատուցանել. մեկուսացուցանել. ալբոՆե ՆիՆչ։

Segrenna, sf. maigre, sans mine. երիմ ալեաւ. փոխ. չարաւուր. գունատ. ալնիչ. գաղտաՆնաչ։

Segréta, sf. lieu secret, m. 2. cachot, m. 3. secrètes, f. pl. 4. bonnet de mailles, m. գանեակ. սեղի. Նանուկ վայր. անուքք. 2. խաչաբանին բանս. 3. Նանուկ, խորհրդական աղօթք (ի պատարագին). 4. պաղտնական գլխանոց. ՆէչՆ ՆերոՆ. 2. գոՆոՆբ—ՆՆ. 3. (ՆիՆՆոբՆոՆոՆ) —բբէ ՆոոոՆ. 4. ՆէՆՆ գՆէՆբե։

Segretamente, av. secrètement. գաղտուկ. ի Նանուկ. լռելեայն. ՆէՆՆեՆ. ՆոՆՆիՆեՆ։

Segretária, sf. confidente, f. կին խորհրդականի. —բբՆոէ Ն—բբ։

Segretariáto, sm. secrétariat, m. պաշտօն գիւանադպրի, աատնադպրի, խորհրդականՆի. —բբբ ոեՆիՆէՆչէՆ։

Segretário, sm. secrétaire, m. 2. confident, homme qui garde le secret, m. 3. cache, f. առնադպիր. գիւանադպիր. առնանակ. գպիր. գաղտնակաց գպիր. Թզմագիր. 2. խորհրդական. խորհրդապաշ. Հաւատարիմ. 3. Թաքստոց. ամուր. Նանուկ. գանուկ. սեղի. —բբբ ոեՆիՆէՆ. բոՆիՆէՆ. 2. —բբՆոէ. ՆերոՆէ. —բբբ —ոեՆոէՆ. 3. ՆէՆէ ՆերոՆ։

Segreteria, sf. bureau, office d'un secrétaire, m. 2. les officiers d'un bureau, m. pl. առնատ Նանանաց. գիւան, անձնակ առնադպրաց. 2. պաշտօնեայք առնատի Նանակաց. —բբբ ոեՆիՆչ ՆՆոոէ. 2. —բբբ ոեՆիՆչ ՆՆոէՆ ՆերոՆէՆոՆոՆոՆ։

Segretéssa, sf. confidente, f. կին խորհրդական, խորհրդապաշ. —բբՆոէ Ն—բբ։

Segretézza, sf. secret, m. գաղտնիք. գաղտնաՆիՆեան. ՆանուկաՆիՆեան. 2. ՀաւատարմաՆիՆեան. —բբբ բՆէ. 2. —բբբ ոՆէՆՆ։

Segretière, sm. homme secret, fidèle, m. պաշ Հաւատարիմ. խորհրդապաշ. ՆոոոէՆ. վեՆոոոէ. —բբբ ոՆոՆոՆ ՆէՆչ։

Segréto, sm. secret, m. 2. secret, cœur, fond de l'âme, m. 3. remède spécial, secret, m. 4. confident, m. գաղտնիք. անձնագ. Նանուկ խորհրդիք. 2. խորհ սրտի. երիկամտից. սիրտ. 3. գաղտնի Նանգամանք. գաղտնիք. Հնար. 4. խորհրդական. Հաւատարիմ. խորհրդապաշ. Նանկամիտ. խորհուրդաւոր. —բբբ. 2. ՆՆոՆ. 3. —բբբ. ԹիբՆոՆ. ——բբբ. 4. —բբբոոէ. —բբբ ոոՆոՆոՆ։

— a, à secret, caché, e. գաղտնի. Նանուկ. թաքուն. գանուկ. ՆէՆչ. ՆՆոՆ. —ոՆոՆ։

— av. secrètement. ի Նանուկ. գաղտուկ. ՆէՆչէՆ. ՆոՆՆիՆեՆ։

Seguáce, sm. qui suit, m. 2. sectateur, m. որ գՆնան գնայ. յաՆբոյն. 2. արբանեակ. կողմակից. աշակերտ. ասաՆՆաՆՆեակ. —բՆոՆոՆ ՆէՆչ. 2. Ն—ոՆ։

Seguénte, a. qui vient après, suivant, e. որ գՆնան գնայ. յաՆբոյն. յետոՆ. —բՆոՆոՆ ՆէՆչ. լոՆչէ. —ՆիՆ։

Seguentemente, av. conséquemment, ensuite. ասաՆ եւ. ապա. վասն որոյ. Նոպ. օՆ ոեՆոՆոՆ. ՆՆոՆ ՆէՆչ։

Seguénza, sf. suite, conséquence, continuité, f. 2. grande quantité, troupe, f. կարգ. շարք. ապան. յաՆբոյն ոեՆիՆեան. ՆանապարգեաՆիՆեան. * չարաՆՆաՆիՆեան. 2. յաՆՆաՆիՆեան. գՆնդ. ապրէ. եբաէ. —բբՆ. ՆէՆչ. ՆՆՆ. —ՆէՆչէՆ. ԼՆիՆեան. 2. ՆՆոՆ. ՆՆբ—ՆՆ. ոեր ՆԹ։

Seguġio, *sm. limier, m.* բարակ հետաքրքրող· եղբայրական զբաղմունք· հետևություն· պահպանություն· գինեվաճառական տեղի· խանութ·

Seguimento, *sm. suite, f.* կարգ· հաջորդություն· գինեվաճառական տեղի· խանութ·

Seguire, *va. suivre. 2. continuer, persévérer. 3. consentir, seconder. 4. exécuter, effectuer. 5. arriver, échoir. 6. suivre un genre de vie, battre un chemin.* գնալ, գնալ երթալ· գնալ վարել· ապրել· հետևել· հաջորդել· շարունակել· յաջողել· գործադրել· յարատևել· 3· հաճախ· պատրաստել· յանդուգնել· յաջողել· գործադրել· շարունակել· 2· հաճախ· ապրել· վարվել· ապրել գնալ· 3· հաճախ· հետևել· հաջորդել· 4· յաջողել· անել· պատահել· գնալով· 5· դիպել· ի վեր երևել· պատահել· խիղճ· հաճախ· գնալ· 6· հետևել· հաջորդել· 7· հաճախ· գնալ· 8· հետևել· հաջորդել· 9· հաճախ· գնալ· 10· հետևել· հաջորդել· 11· հաճախ· գնալ· 12· հետևել· հաջորդել· 13· հաճախ· գնալ· 14· հետևել· հաջորդել· 15· հաճախ· գնալ· 16· հետևել· հաջորդել· 17· հաճախ· գնալ· 18· հետևել· հաջորդել· 19· հաճախ· գնալ· 20· հետևել· հաջորդել· 21· հաճախ· գնալ· 22· հետևել· հաջորդել· 23· հաճախ· գնալ· 24· հետևել· հաջորդել· 25· հաճախ· գնալ· 26· հետևել· հաջորդել· 27· հաճախ· գնալ· 28· հետևել· հաջորդել· 29· հաճախ· գնալ· 30· հետևել· հաջորդել· 31· հաճախ· գնալ· 32· հետևել· հաջորդել· 33· հաճախ· գնալ· 34· հետևել· հաջորդել· 35· հաճախ· գնալ· 36· հետևել· հաջորդել· 37· հաճախ· գնալ· 38· հետևել· հաջորդել· 39· հաճախ· գնալ· 40· հետևել· հաջորդել· 41· հաճախ· գնալ· 42· հետևել· հաջորդել· 43· հաճախ· գնալ· 44· հետևել· հաջորդել· 45· հաճախ· գնալ· 46· հետևել· հաջորդել· 47· հաճախ· գնալ· 48· հետևել· հաջորդել· 49· հաճախ· գնալ· 50· հետևել· հաջորդել· 51· հաճախ· գնալ· 52· հետևել· հաջորդել· 53· հաճախ· գնալ· 54· հետևել· հաջորդել· 55· հաճախ· գնալ· 56· հետևել· հաջորդել· 57· հաճախ· գնալ· 58· հետևել· հաջորդել· 59· հաճախ· գնալ· 60· հետևել· հաջորդել· 61· հաճախ· գնալ· 62· հետևել· հաջորդել· 63· հաճախ· գնալ· 64· հետևել· հաջորդել· 65· հաճախ· գնալ· 66· հետևել· հաջորդել· 67· հաճախ· գնալ· 68· հետևել· հաջորդել· 69· հաճախ· գնալ· 70· հետևել· հաջորդել· 71· հաճախ· գնալ· 72· հետևել· հաջորդել· 73· հաճախ· գնալ· 74· հետևել· հաջորդել· 75· հաճախ· գնալ· 76· հետևել· հաջորդել· 77· հաճախ· գնալ· 78· հետևել· հաջորդել· 79· հաճախ· գնալ· 80· հետևել· հաջորդել· 81· հաճախ· գնալ· 82· հետևել· հաջորդել· 83· հաճախ· գնալ· 84· հետևել· հաջորդել· 85· հաճախ· գնալ· 86· հետևել· հաջորդել· 87· հաճախ· գնալ· 88· հետևել· հաջորդել· 89· հաճախ· գնալ· 90· հետևել· հաջորդել· 91· հաճախ· գնալ· 92· հետևել· հաջորդել· 93· հաճախ· գնալ· 94· հետևել· հաջորդել· 95· հաճախ· գնալ· 96· հետևել· հաջորդել· 97· հաճախ· գնալ· 98· հետևել· հաջորդել· 99· հաճախ· գնալ· 100· հետևել· հաջորդել·

Seguitábile, *a. digne d'être suivi, e.* արժանի գնալ երթալոյ· արժանաւոր օրինակ· նախանձելի· նմանելիք· հետևելի· ընդունելի· ընդունելի·

Seguitamente, *av. consécutivement.* անդադար· անդադար· շարունակ· անվազ· գնալով· վերջ· գնալով· գործադրելով·

Seguitánte, *sm. poursuite, suite, f.* գնալ երթալ· գնալ վարել· ապրելը· հետևություն· հաջորդություն·

Seguitánte, *a. sectateur.* արդարեակ· հետևող· կողմակից· ուսումնակից· ապրելը· հետևող· հաջորդ·

Seguitáre, *va. suivre, accompagner. 2. continuer, être assidu. 3. s'attacher. 4. être attentif, 5. obtenir. 6. arriver. 7. persécuter, inquiéter.* գնալ երթալ· ուղեկից լինել· ընկերանալ· 2· հետևող լինել· հաճախապահել· յաջողել· գործադրել· շարունակել· յանդուգնել· ջանալ· 3· յարել· անվազ· հետևել· հաջորդել· 4· ջանալ· անվազ· հետևել· հաջորդել· 5· հետևել· հաջորդել· 6· դիպել· պատահել· 7· հալածել· յարատևել· հետևել· հետևել· ապրելով· գնալ· 8· ապրել· ապրելը· հետևել· հաջորդել· 9· հետևել· հաջորդել· 10· հետևել· հաջորդել· 11· հետևել· հաջորդել· 12· հետևել· հաջորդել· 13· հետևել· հաջորդել· 14· հետևել· հաջորդել· 15· հետևել· հաջորդել· 16· հետևել· հաջորդել· 17· հետևել· հաջորդել· 18· հետևել· հաջորդել· 19· հետևել· հաջորդել· 20· հետևել· հաջորդել· 21· հետևել· հաջորդել· 22· հետևել· հաջորդել· 23· հետևել· հաջորդել· 24· հետևել· հաջորդել· 25· հետևել· հաջորդել· 26· հետևել· հաջորդել· 27· հետևել· հաջորդել· 28· հետևել· հաջորդել· 29· հետևել· հաջորդել· 30· հետևել· հաջորդել· 31· հետևել· հաջորդել· 32· հետևել· հաջորդել· 33· հետևել· հաջորդել· 34· հետևել· հաջորդել· 35· հետևել· հաջորդել· 36· հետևել· հաջորդել· 37· հետևել· հաջորդել· 38· հետևել· հաջորդել· 39· հետևել· հաջորդել· 40· հետևել· հաջորդել· 41· հետևել· հաջորդել· 42· հետևել· հաջորդել· 43· հետևել· հաջորդել· 44· հետևել· հաջորդել· 45· հետևել· հաջորդել· 46· հետևել· հաջորդել· 47· հետևել· հաջորդել· 48· հետևել· հաջորդել· 49· հետևել· հաջորդել· 50· հետևել· հաջորդել· 51· հետևել· հաջորդել· 52· հետևել· հաջորդել· 53· հետևել· հաջորդել· 54· հետևել· հաջորդել· 55· հետևել· հաջորդել· 56· հետևել· հաջորդել· 57· հետևել· հաջորդել· 58· հետևել· հաջորդել· 59· հետևել· հաջորդել· 60· հետևել· հաջորդել· 61· հետևել· հաջորդել· 62· հետևել· հաջորդել· 63· հետևել· հաջորդել· 64· հետևել· հաջորդել· 65· հետևել· հաջորդել· 66· հետևել· հաջորդել· 67· հետևել· հաջորդել· 68· հետևել· հաջորդել· 69· հետևել· հաջորդել· 70· հետևել· հաջորդել· 71· հետևել· հաջորդել· 72· հետևել· հաջորդել· 73· հետևել· հաջորդել· 74· հետևել· հաջորդել· 75· հետևել· հաջորդել· 76· հետևել· հաջորդել· 77· հետևել· հաջորդել· 78· հետևել· հաջորդել· 79· հետևել· հաջորդել· 80· հետևել· հաջորդել· 81· հետևել· հաջորդել· 82· հետևել· հաջորդել· 83· հետևել· հաջորդել· 84· հետևել· հաջորդել· 85· հետևել· հաջորդել· 86· հետևել· հաջորդել· 87· հետևել· հաջորդել· 88· հետևել· հաջորդել· 89· հետևել· հաջորդել· 90· հետևել· հաջորդել· 91· հետևել· հաջորդել· 92· հետևել· հաջորդել· 93· հետևել· հաջորդել· 94· հետևել· հաջորդել· 95· հետևել· հաջորդել· 96· հետևել· հաջորդել· 97· հետևել· հաջորդել· 98· հետևել· հաջորդել· 99· հետևել· հաջորդել· 100· հետևել· հաջորդել·

Seguitáre, *va. suivre, accompagner. 2. continuer, être assidu. 3. s'attacher. 4. être attentif, 5. obtenir. 6. arriver. 7. persécuter, inquiéter.* գնալ երթալ· ուղեկից լինել· ընկերանալ· 2· հետևող լինել· հաճախապահել· յաջողել· գործադրել· շարունակել· յանդուգնել· ջանալ· 3· յարել· անվազ· հետևել· հաջորդել· 4· ջանալ· անվազ· հետևել· հաջորդել· 5· հետևել· հաջորդել· 6· դիպել· պատահել· 7· հալածել· յարատևել· հետևել· հետևել· ապրելով· գնալ· 8· ապրել· ապրելը· հետևել· հաջորդել· 9· հետևել· հաջորդել· 10· հետևել· հաջորդել· 11· հետևել· հաջորդել· 12· հետևել· հաջորդել· 13· հետևել· հաջորդել· 14· հետևել· հաջորդել· 15· հետևել· հաջորդել· 16· հետևել· հաջորդել· 17· հետևել· հաջորդել· 18· հետևել· հաջորդել· 19· հետևել· հաջորդել· 20· հետևել· հաջորդել· 21· հետևել· հաջորդել· 22· հետևել· հաջորդել· 23· հետևել· հաջորդել· 24· հետևել· հաջորդել· 25· հետևել· հաջորդել· 26· հետևել· հաջորդել· 27· հետևել· հաջորդել· 28· հետևել· հաջորդել· 29· հետևել· հաջորդել· 30· հետևել· հաջորդել· 31· հետևել· հաջորդել· 32· հետևել· հաջորդել· 33· հետևել· հաջորդել· 34· հետևել· հաջորդել· 35· հետևել· հաջորդել· 36· հետևել· հաջորդել· 37· հետևել· հաջորդել· 38· հետևել· հաջորդել· 39· հետևել· հաջորդել· 40· հետևել· հաջորդել· 41· հետևել· հաջորդել· 42· հետևել· հաջորդել· 43· հետևել· հաջորդել· 44· հետևել· հաջորդել· 45· հետևել· հաջորդել· 46· հետևել· հաջորդել· 47· հետևել· հաջորդել· 48· հետևել· հաջորդել· 49· հետևել· հաջորդել· 50· հետևել· հաջորդել· 51· հետևել· հաջորդել· 52· հետևել· հաջորդել· 53· հետևել· հաջորդել· 54· հետևել· հաջորդել· 55· հետևել· հաջորդել· 56· հետևել· հաջորդել· 57· հետևել· հաջորդել· 58· հետևել· հաջորդել· 59· հետևել· հաջորդել· 60· հետևել· հաջորդել· 61· հետևել· հաջորդել· 62· հետևել· հաջորդել· 63· հետևել· հաջորդել· 64· հետևել· հաջորդել· 65· հետևել· հաջորդել· 66· հետևել· հաջորդել· 67· հետևել· հաջորդել· 68· հետևել· հաջորդել· 69· հետևել· հաջորդել· 70· հետևել· հաջորդել· 71· հետևել· հաջորդել· 72· հետևել· հաջորդել· 73· հետևել· հաջորդել· 74· հետևել· հաջորդել· 75· հետևել· հաջորդել· 76· հետևել· հաջորդել· 77· հետևել· հաջորդել· 78· հետևել· հաջորդել· 79· հետևել· հաջորդել· 80· հետևել· հաջորդել· 81· հետևել· հաջորդել· 82· հետևել· հաջորդել· 83· հետևել· հաջորդել· 84· հետևել· հաջորդել· 85· հետևել· հաջորդել· 86· հետևել· հաջորդել· 87· հետևել· հաջորդել· 88· հետևել· հաջորդել· 89· հետևել· հաջորդել· 90· հետևել· հաջորդել· 91· հետևել· հաջորդել· 92· հետևել· հաջորդել· 93· հետևել· հաջորդել· 94· հետևել· հաջորդել· 95· հետևել· հաջորդել· 96· հետևել· հաջորդել· 97· հետևել· հաջորդել· 98· հետևել· հաջորդել· 99· հետևել· հաջորդել· 100· հետևել· հաջորդել·

Seguitáre, *va. continuer, persévérer. 3. consentir, seconder. 4. exécuter, effectuer. 5. arriver, échoir. 6. suivre un genre de vie, battre un chemin.* գնալ, գնալ երթալ· գնալ վարել· ապրել· հետևել· հաջորդել· 3· հաճախ· գնալ· 4· հետևել· հաջորդել· 5· հաճախ· գնալ· 6· հետևել· հաջորդել· 7· հաճախ· գնալ· 8· հետևել· հաջորդել· 9· հաճախ· գնալ· 10· հետևել· հաջորդել· 11· հաճախ· գնալ· 12· հետևել· հաջորդել· 13· հաճախ· գնալ· 14· հետևել· հաջորդել· 15· հաճախ· գնալ· 16· հետևել· հաջորդել· 17· հաճախ· գնալ· 18· հետևել· հաջորդել· 19· հաճախ· գնալ· 20· հետևել· հաջորդել· 21· հաճախ· գնալ· 22· հետևել· հաջորդել· 23· հաճախ· գնալ· 24· հետևել· հաջորդել· 25· հաճախ· գնալ· 26· հետևել· հաջորդել· 27· հաճախ· գնալ· 28· հետևել· հաջորդել· 29· հաճախ· գնալ· 30· հետևել· հաջորդել· 31· հաճախ· գնալ· 32· հետևել· հաջորդել· 33· հաճախ· գնալ· 34· հետևել· հաջորդել· 35· հաճախ· գնալ· 36· հետևել· հաջորդել· 37· հաճախ· գնալ· 38· հետևել· հաջորդել· 39· հաճախ· գնալ· 40· հետևել· հաջորդել· 41· հաճախ· գնալ· 42· հետևել· հաջորդել· 43· հաճախ· գնալ· 44· հետևել· հաջորդել· 45· հաճախ· գնալ· 46· հետևել· հաջորդել· 47· հաճախ· գնալ· 48· հետևել· հաջորդել· 49· հաճախ· գնալ· 50· հետևել· հաջորդել· 51· հաճախ· գնալ· 52· հետևել· հաջորդել· 53· հաճախ· գնալ· 54· հետևել· հաջորդել· 55· հաճախ· գնալ· 56· հետևել· հաջորդել· 57· հաճախ· գնալ· 58· հետևել· հաջորդել· 59· հաճախ· գնալ· 60· հետևել· հաջորդել· 61· հաճախ· գնալ· 62· հետևել· հաջորդել· 63· հաճախ· գնալ· 64· հետևել· հաջորդել· 65· հաճախ· գնալ· 66· հետևել· հաջորդել· 67· հաճախ· գնալ· 68· հետևել· հաջորդել· 69· հաճախ· գնալ· 70· հետևել· հաջորդել· 71· հաճախ· գնալ· 72· հետևել· հաջորդել· 73· հաճախ· գնալ· 74· հետևել· հաջորդել· 75· հաճախ· գնալ· 76· հետևել· հաջորդել· 77· հաճախ· գնալ· 78· հետևել· հաջորդել· 79· հաճախ· գնալ· 80· հետևել· հաջորդել· 81· հաճախ· գնալ· 82· հետևել· հաջորդել· 83· հաճախ· գնալ· 84· հետևել· հաջորդել· 85· հաճախ· գնալ· 86· հետևել· հաջորդել· 87· հաճախ· գնալ· 88· հետևել· հաջորդել· 89· հաճախ· գնալ· 90· հետևել· հաջորդել· 91· հաճախ· գնալ· 92· հետևել· հաջորդել· 93· հաճախ· գնալ· 94· հետևել· հաջորդել· 95· հաճախ· գնալ· 96· հետևել· հաջորդել· 97· հաճախ· գնալ· 98· հետևել· հաջորդել· 99· հաճախ· գնալ· 100· հետևել· հաջորդել·

Seguitáre, *va. continuer, persévérer. 3. consentir, seconder. 4. exécuter, effectuer. 5. arriver, échoir. 6. suivre un genre de vie, battre un chemin.* գնալ, գնալ երթալ· գնալ վարել· ապրել· հետևել· հաջորդել· 3· հաճախ· գնալ· 4· հետևել· հաջորդել· 5· հաճախ· գնալ· 6· հետևել· հաջորդել· 7· հաճախ· գնալ· 8· հետևել· հաջորդել· 9· հաճախ· գնալ· 10· հետևել· հաջորդել· 11· հաճախ· գնալ· 12· հետևել· հաջորդել· 13· հաճախ· գնալ· 14· հետևել· հաջորդել· 15· հաճախ· գնալ· 16· հետևել· հաջորդել· 17· հաճախ· գնալ· 18· հետևել· հաջորդել· 19· հաճախ· գնալ· 20· հետևել· հաջորդել· 21· հաճախ· գնալ· 22· հետևել· հաջորդել· 23· հաճախ· գնալ· 24· հետևել· հաջորդել· 25· հաճախ· գնալ· 26· հետևել· հաջորդել· 27· հաճախ· գնալ· 28· հետևել· հաջորդել· 29· հաճախ· գնալ· 30· հետևել· հաջորդել· 31· հաճախ· գնալ· 32· հետևել· հաջորդել· 33· հաճախ· գնալ· 34· հետևել· հաջորդել· 35· հաճախ· գնալ· 36· հետևել· հաջորդել· 37· հաճախ· գնալ· 38· հետևել· հաջորդել· 39· հաճախ· գնալ· 40· հետևել· հաջորդել· 41· հաճախ· գնալ· 42· հետևել· հաջորդել· 43· հաճախ· գնալ· 44· հետևել· հաջորդել· 45· հաճախ· գնալ· 46· հետևել· հաջորդել· 47· հաճախ· գնալ· 48· հետևել· հաջորդել· 49· հաճախ· գնալ· 50· հետևել· հաջորդել· 51· հաճախ· գնալ· 52· հետևել· հաջորդել· 53· հաճախ· գնալ· 54· հետևել· հաջորդել· 55· հաճախ· գնալ· 56· հետևել· հաջորդել· 57· հաճախ· գնալ· 58· հետևել· հաջորդել· 59· հաճախ· գնալ· 60· հետևել· հաջորդել· 61· հաճախ· գնալ· 62· հետևել· հաջորդել· 63· հաճախ· գնալ· 64· հետևել· հաջորդել· 65· հաճախ· գնալ· 66· հետևել· հաջորդել· 67· հաճախ· գնալ· 68· հետևել· հաջորդել· 69· հաճախ· գնալ· 70· հետևել· հաջորդել· 71· հաճախ· գնալ· 72· հետևել· հաջորդել· 73· հաճախ· գնալ· 74· հետևել· հաջորդել· 75· հաճախ· գնալ· 76· հետևել· հաջորդել· 77· հաճախ· գնալ· 78· հետևել· հաջորդել· 79· հաճախ· գնալ· 80· հետևել· հաջորդել· 81· հաճախ· գնալ· 82· հետևել· հաջորդել· 83· հաճախ· գնալ· 84· հետևել· հաջորդել· 85· հաճախ· գնալ· 86· հետևել· հաջորդել· 87· հաճախ· գնալ· 88· հետևել· հաջորդել· 89· հաճախ· գնալ· 90· հետևել· հաջորդել· 91· հաճախ· գնալ· 92· հետևել· հաջորդել· 93· հաճախ· գնալ· 94· հետևել· հաջորդել· 95· հաճախ· գնալ· 96· հետևել· հաջորդել· 97· հաճախ· գնալ· 98· հետևել· հաջորդել· 99· հաճախ· գնալ· 100· հետևել· հաջորդել·

Seguito, *sm. suite, f. train, cortége, m. 2. issue, f. succès, m.* ընկերակիցներ· ուղեկիցներ· յաջողություն· ուղեկիցք· բազմություն· ապիք· 2· ելք· յաջողություն· կատարած· ելքս· ելքը· գործ· ով· 3· v. Seguitamento.

— a, a. suivi, passé, e. 2. accrédité, estimé, renommé, e. գնացեալ· գնալի· անցեալ· 2· փառաւոր· քաջանուն· հռչակաւոր·

Seguizione, *sf. exécution, f.* կատարություն· յարդարելս անելը· կիրառ·

Sei, *num. six.* վեց· — լեր·

Seicento, *num. six cents.* վեցհարիւր· — լեր·

Seìno, *sm. un sonnez.* կրկին վեց· — լեր·

Selce, *sf. pierre, pierre à fusil, f. 2. cadette, f.* կայծքար· հրանեղ քար· խիճ· կոպիճ· 2· ասպազար· քար յատակելոյ· լեռնային քարեր· լեռնային քարեր· 2· փոքրիկ քարեր·

Selciáre, *va. paver avec des cailloux.* ասպազարել· յատակել· կոպճով· լեռնային քարերով փռել·

Selciáta, *sf. v.* Selciato.

Selenite, *sf. sélénite, f.* պաղպաղակ· լուսնաքար· հանքային լուսին·

Selenografia, *sf. sélénographie, f.* լուսնագրություն· նկարագիր լուսնոյ· լուսինային նկարագիր·

Selice, *sf. caillou, m.* կոպճ· խիճ· հրանեղ քար· լեռնային քարեր· լեռնային քարեր·

Seliciáto, *sm. chemin de cailloutage, m.* կոպճուտ յատակ· քարպատակ· լեռնային քարերով ճանապարհ·

Sélla, *sf. selle, f. 2. pouvoir, empire, m. 3. siége, m.* թամբ· հանգիստ· 2· իշխանություն· հրամանատարություն· տէրություն· 3· աթոռ· գահ· իջեր· գահ· իջեր· 2· իջեր· 3· նստելը·

Andar a —, *aller à la selle.* երթալ ի պէտս որովայնի· ի զետին· — տալ ի բնութեան·

Sellájo, *sm. sellier, m.* թամբագործ· նստեցի· նստեր·

Sellare, *va. seller.* հանեմատ· նստեր ածանի·

Sellino, *sm. petite selle, f.* թամբ մոքրիկ· պատեր նստեր·

Selva, *sf. bois, m. forêt, f. 2. silve, f. abonnement, m.* պուրակ· մայրիք· 2· քաղաքացի· ժողովական· հասարակական գործ· օրէնք· պետք· 2· ծերերական պետերական ընդհանրական·

Selvaccia, *sf. bois touffu, m.* թանձր մայրիք· թանձր պուրակ· — ոչ օրէնքէն·

Selvaggiamente, *av. grossièrement, rudement.* վայրենաբար· վրնասանաբար· խառնաբար· եղանակաբար· նեղաճաճանչ·

Selvaggina, *sf.* Salvaggina.

Selvaggio, *a, a. sauvage. 2. grossier, impoli, e. 3. étranger, e. nouveau, elle. 4. dur, e. cruel, le.* վայրենի· վայրի· վայրագ· վայրասուն· 2· վայրենի· վնասական· տմարդի· անիրաւ· 3· անծանոթ, տարօրինակ· նոր· 4· տասակի· խիստ· նեղասիր· կատաղի· 2· ծանր· նեղասիր· 3· — լեզուի տեղին· նեղասիրեալ· 4· — լեզուի· լեռասիրեալ·

Selvaréccio, *a, a. sauvage, des bois.* անտառի· վայրի· նոռասին· օրէնքն·

Selvastrella, *sf. pimprenelle, f.* վնասական· պետեր· — ոչ նպատակ·

Selvático, *v.* Salvatico.

Selvétta, *sf. bocage, m.* անտառակ· գաղտանտ· օրէնքէն· ծերաբոյս· պետերական·

Selvóso, *a, a. rempli d'arbres.* անտառա-

*խիտ. անկախ. Թանձրամսկր. -ած տր-
ՀԱՆԼԸ։*

Semácco, } *sm. semaque*, m. բառասացողնա-
Semalo, } *լակ. Խոհե. ընտրող. ֆոսլԸ։*

Semiábile, *a. semblable*, Նման. ՊետԼԸր։

Semiánte, *sm. visage*, m. *mine*, f. 2. *appa-
rence*, f. *semblant*, m. *երեսք. դեմք. կեր-
պարանք. 2. կերպարանք. երեւոյթ. Խեղ.
ԹՂԼԸՆ. 2. ԱԽԵՐՄԱԿԼԸ։*

In, per —, *en apparence, որպարատա-
կերպարանաբ. ի վերին երեսս. ՈՐՔԻՆ.
ՂՈՒՆԸ։*

Far. mostrar —, *faire semblant*, կերպա-
բանել. կեդեւոբրԼԸ. երեւեցուցանել. ՈՐՔ-
ՐԻՆ ԱԽԵՐՄԱԿԼԸ։*

— *a. semblable*, Նման. ՊետԼԸր։

Semiánza, *sf. aspect*, *air*, m. 2. *apparen-
ce*, *ressemblance*, f. 3. *signe*, *témoignage*,
m. *marque*, f. *երեսք. կերպարանք. 2.
երեւոյթ. արտաքին կերպարանք. 3. Նշան.
Ցանդես. Նշանակ յայտարար. ԻՆՔ. բա-
ԹԼԸՆ. 2. ԱԽԵՐՄԱԿԼԸ։ 3. ՆՇԱՆԸ. ԹԲԼԸ.
ԲՐԸ. -ԼՐԻՆ։*

Semiáre, } *vn. paraître*, *sembler*. երեւել.
Semlare, } *ԱԽԵՐՄԱԿԼԸ։*

Semlèa, } *sf. assemblée*, *troupe de cava-
liers*, f. *խումբ ՀԵՏԵւոց. Հե-
ծեւազօր գունդ. պրոտի. ՈՒԼԼԸՆ.
-ՈՒԼԸ։*

Semráre, *vn. sembler*, *paraître*. երեւել.
Թվալ. ԱԽԵՐՄԱԿԼԸ։

Sème, *sm. semence*, f. *germe*, m. 3. *race*,
génération, f. 4. *source*, *cause*, *origine*,
f. *principe*, m. 5. *lignée*, *extraction*, *des-
cendance*, f. 6. *couleurs*, f. pl. *սերմ.
ունդ. Տարատեսք. Հատ. 2. սերմ. արա-
ՏԻՒՆ. 3. զատկ. սերունդ. Ծնունդ. 4.
արմատ. պատճառ. սկիզբն. առաջք. 5.
սերունդ. ազգ. ցեղ. պղատաոհմ. զարմ.
6. չորք երանգք կամ ձեւք (բարթախիղն
խաղալ). ԲԵՒՈՒՄ. ԴԵՒՂ. 2. ԲԵՒՈՒՄ. ՀՆԴ.
3. ԵՂԼՈՒ. 4. -ՈՒԼ. ԽԱՂԱՂ. -ՈՒՂԼ. 5. -ՈՒՆ
-ԱՂԼԸ. -ՈՑ. ՕՃԱԾ. 6. (ՀՐԱՆ ԽԱՂԱՂՈՂՆԵՒ)
ԽԱՏԻ ԲԱՒՆԸ. (ՔՐԼԸ. ՖՈՒՓԸ. ՀԱՂ. ԸՂԱՐՔԻ)
Da —, *sot*, *te. imbécile*. անմիտ. պանդուխ-
-ՈՒԼԸՂԼ. ՈՄՐԻ։*

— santo, *v.* Semenzina.

Seménta, *sf. semence*, f. 2. *semaille*, f. 3.
semailles, f. pl. 4. *origine*, *cause*, *source*,
f. 5. *descendance*, *race*, *famille*, f. *սեր-
մանիք. սերմն. ունդ. 2. սերմանելն. 3.
ժամանակն սերմանելոյ. 4. սկիզբն. պատ-
ՃԱՌՔ. արմատ. 5. ազգ. տոհմ. ընտա-
ՆԻՔ. ԲԵՒՈՒՄ. 2. ԵՒՔ. 3. ԵՒՒՆ ՎԱՐՔԸ. 4.
-ՈՒԼ. -ՈՒՂԵՒ. 5. -ՈՒՂԼԸ. -ՈՑ -ՈՃ։*

Sementáre, *va. ensemencer*. սերմանել սերմն-
ցանել. ԵՒՔ. ԲԵՒՈՒՄ ԵՒՔ։

Sementário, *sm. pépinière*, f. *սերմանոց.
անկանոց. ածու. պարտէզ սերմանեայ.
ԵՒՒՆ ԲՈՒՆՔ. ԵՒՒՆ ԴՂԼԸՀՈՒ. ԵՒՒՆԼԸ։*

Sementatóre, *sm. semeur*, m. *սերմանացան.
ԵՒՒՆԵՒՐ։*

Seménte, *sf. semence*, f. 2. *origine*, *cause*, f.
*սերմն. ունդ. սերմանիք. 2. սկիզբն. ա-
ռաջք. ԲԵՒՈՒՄ. 2. -ՈՒՂԵՒ. -ՈՒԼ։*

Semenza, *v.* Sementa.

Semenzájo, *sm. pépinière*, f. *սերմանոց. պտ-
ղատունկ. ածու. սերմանեայ ԵՒՒՆ ԲՈՒՆՔ.
-ՂԴԼԸՀՈՒ. ԵՒՒՆԼԸ։*

Semenzétta, *sf. menue graine*, f. *հատ.
սերմն մանր. -ՈՃԻՆ ԲԱՒՆԸ։*

Semenzina, *sf. santoline*, f. *սերմն եղևնի-
ԲՂՆԵՒՆ։*

Semenzíre, *vn. monter en graines. սերմա-
նաւոր. ընտանալ. առնել սերմն. ԲԱՒՆԸ
ՔԱՐՆԸ։*

Semestre, *sm. semestre*, m. *վեց ամիս. վեց-
ամսեայ ժամանակ. 2. վեցամսեայ վարձք.
-ՈՒԼԸ ՈՒ. 2. -ՈՒԼԸ ՈՒ ԵՒՐԻՆ։*

Sémi, *part. demi*. կէս. ԵՒՐԸ. ԴՈՒՐՍԸ. ՆՊԻ։

Semiaddottórato, a, *a. demi-docteur*, m. *վար-
ղապետ ԹԷրակատար. ԵՒՐԸ ԴՈՒՐՍԸ ՎԱ-
ՐԲԵՒՐ։*

Semicanúto, a, *a. qui a les cheveux presque
blancs*. կէս ի կէս ալեւորեալ. -ՈՒԼԼԸՐ
ԵՒՐԸ ԴՈՒՐՍԸ ՄԱՐՐԱՑ։

Semicapro, *sm. demi-bouc*, m. կիսագ-
յոր. կէս ընտրական. ՄԱՐՐԻ. ԵՒՐԸ ՎԵՒՐ։

Semicérchio, *sm. demi-cercle*, m. կիսաթա-
ղար. կէս բոլորակ. ԵՒՐԸ ՎԵՒՐԻ. ԵՒՐԸ ՈՅ։

Semicircolâre, *a. fait en demi-cercle*. կիսա-
բոլոր. ԵՒՐԸ ՎԵՒՐԻ։

Semicírcolo, *sm. demi-cercle*, *hémicycle*, m.
կիսաբոլոր. կէս բոլորակ. ԵՒՐԸ ՎԵՒՐԻ։

Semicróma, *sf. demi-croche*, f. կիսակապոց.
Նշան ինչ ի նուազածութեան. ԵՒՐԸ ԼԵՆ-
ԼԼԼԸ ՆՇԱՆ։

Semicúpio, *sm. demi-bain*, m. կէս լուացիք.
մասնական ի ցած մինչեւ գոգաւոր. ԵՒՐԸ ՈՂՈՒ-
ԼՈՒԸ ԿԱՑՔԱՆԻՆ. ԿԵՂԱՑՔԱՆԵԱՅ ՈՈՂՈՒ ԼԻՐԻ։

Semidéo, *sm. demi-dieu*, m. կիսադիք. ՆՊԱ-
ԼԻՈՒՆ։

Semidiámetro, *sm. demi-diamètre*, m. կէս
երկաւատր. ՆՊԱԼԼԸ-ԿՈՂՐ։

Semidótto, a, *a. demi-savant*, *e. թերգիա-
տար գիտուն. կէս իմաստուն. ԵՒՐԸ ՊԱԼԱՑ։

Semigiánte, *sm. presque géant*, m. *սկսյ-
ապէ. Ի ԽԻՂԻՒՂ. ԱՆՀՆԱՑ. ՍԿՀՆ։

Semignoránte, *a. presque ignorant. գրեթէ
ապէտ. ասկսիլ մի գիտուն. Թերագիտած-
ԱԼ ԱԼՔԱՆ. ՀԵՒՆ ՆՈՒԱՑ։*

Semignúdo, a, *a. demi-nu*, *e. կէս մերկ. ԵՒՐԸ
ԷՂԼՈՒՆ։*

Semila, *num. six mille. վեց հազար. -ԱԼԸ ՊՆ։*

Semllunáre, *a. fait en arc*, *fait en croissant.
որոշի կերպարանս կէս լուսնի. ՀԱՀԱՑԱՒԵՒ.
ԱՊԵՒԱՒԵՒ. ՀԱՆԱՑԱՒԱՒԵՒ. ԵՒՐԸՆ ՈՅ ՈՒԼԼԸ։*

Semimetállo, *sm. demi-métal*, m. *կէս քրեա-
նան ՆԻՒԹ. ԵՒՐԸՆ ՄԵՒՆ։*

Seminagióne, *sf. } ensemencement*, m. 2. *se-*
Seminamento, *sm. } mailles*, f. pl. *ցան. վար.
սերմանելն. 2. ժամանակն սերմանելոյ. ԵՒ-
ԼԸ. ԵՒՒՆ. 2. ԵՒՒՆ ԼՆԵՒՆ։*

Seminâre, *va. semer. 2. fig. divulguer. սեր-
մանել. ցանել. 2. Հրապարակել. Տարապա-
կասդ առնել. սիպել. ԵՒՒՆ. 2. ԼԻՆ.
ԲՆԵՂՈՒՈՒ ԼՐԻՆ։*

Seminário, *sm. pépinière*, f. 2. *séminaire*, m.
*սերմանոց. անկանոց. ածու. պարտէզ սեր-
մանեայ. 2. վարժ. դպրոց. վարդապե-
ՏԱՑՈՑ (ԿԹԷրականաց) ՈՒՂՈՒՂԼԸՆ. ԼԻՆԼԻՒ.
2. ԹԷՒԼ. ՊՈՐՒՈՒԼԻՒ. ԼԻՐԼԻՒ։*

Seminarísta, *sm. séminariste*, m. աշակերտ վարդապետանոցի· գպիր· խոշեի լուծերն։

Seminato, *sm. emblavure*, f. *lieu ensemencé*, m. 2. *moisson, récolte*, f. Հարաւուցիր· անդ անդասասն սերմանել։ 2. Հունձք· կոմիք· եհիլել եհր· եհին· 2. ՀաՀաՀ։

Uscir del —, *tomber en démence, perdre la raison*. 2. *battre la campagne*. ի խելաց էլանել, ի մտաց անկանել· յամրել։ 2. խոտորել, ի կարգէ պատմուխեան· էաբեբՀաց· տեխելիք։ 2. ինդոյն հիմիս։

— a, *a. ensemencé, e*. 2. fig. *répandu, parsemé, e, connu*· սերմանեալ· 2. սփիւռ· տարածեալ· Տրադարակագործ· եհելիք։ 2. Խոյանէալ· լաւ ելմուկ։

Seminatóre, *sm. semeur*, m. 2. *scandaleux, se. semeur de faux bruits, de zizanie*. 3. *qui répand des doctrines*. 4. *semoir*, m. սերմանող· սերմնացան· 2. բանսարկու· որոՀացան· 3. որ սերմանէ զսերմանիս վարդապետութեանն վարդապետ· 4. սերմնացան գործի· եհիլել։ 2. ֆիլիկ· տեղ հարբերբերբեբ· 3. գնալ։ ելմիլ։ 4. խոյն ելեհիլ։

Seminatúra, *sf. action, temps de semer*.

Seminazióne, *sf. séminaire*. 2. *pépinière*. 3. *pépinière d'arbres*. 4. *pépinière d'hommes*. սերմնարան· ուսումնական հաստատութիւն· 2. պտղատունկ· 3. պտղատունկ մարդկան։

Semipoéta, *sm. poète médiocre*, m. գրագիր վիպասան· Խոբբ գրագրե լոբբ։

Semiréttо, *a, a. demi-droit, e*. կէս ուղիղ· Խոբբ գծբբ։

Semisferóide, *sf. hémisphéroïde*, f. կէս գնդակերպի· Նիմ գնդակերպութիւն։

Semisvólto, *a, a. moitié déroulé, e*. կէս պարզեալ· Խոբբ ելելիլ։ Հեռեի։

Semituóno, *sm. demi ton*, m. կէս Ձայն (յերաժշտութեան)· * կիսատրակ· Նշանի։ Նշանիլ։

Semiuómo, *sm. un bout d'homme*, m. կէս մարդ· Թիզուն կարճ Հասակաւոր· Ցիտեի։ Հեռբբ գգոյ։

Semivívo, *a, a. demi-mort, e. կիսամահ*· կիսամեռ· Խոբբ եհելիլ։

Sémola, *sf. son de farine*, m. Թեփ ալեր· ՀաՀ եհեիլ։

Semolélla, *sf. semoule*, f. ալիբրաշատ· մանր մանր գնդակեր յանքեր, որով ճան յորինեն· ՀաՀ կնկ· ՀաՀաՀ տոհելի եհերիլե։

Semolíno, *sm. petite graine*, f. Հատ, սերմիկ մանր· Հեհեհ տանի, Հեհհհհ։ 2. *v.* Semolella.

Semovénte, *a. qui se meut par soi-même*. ինքնաշարժ· ինքնակաց· Հեհհհանեն ինեհ։ բեհեն։

Sempiternále, *a. éternel, perpétuel*, le. յաւիտենական· մշտնջենաւորական· Խոբբ։

Sempiternaménte, *av. éternellement, continuellement*. յաւիտենապես· մշտնջենապէս· Նիր տեղ· Խոբբ։

Sempiternare, *va. éterniser, perpétuer*. մշտնջենաւորել, յաւիտենական առնել· Խոբբ· ել, Ինեհանե հիմիս։

Sempiternità, *sf. éternité, perpétuité*, f. յաւիտենիք· մշտնջենաւորութիւն· Խոբբիհ· Հեհելիլեհի։

Sempiterno, *a, a. éternel, le. յաւիտենական· յաւիտենիկ· մշտնջենաւոր· Խոբբ։

In —, *éternellement*. յաւիտեան· միշտ· Խոբբհեհ· Խոբբ։

Semplice, *a. simple, sans mélange*. 2. *franc, sincère*. 3. *crédule, imbécile*. 4. *simple, qui n'est pas double*. 5. *simple, sans parures*. 6. *seul, e, unique*. պարզ· պղտգական· սիբաատն· անապատ· 2. յաստակամիտ· անվերծատ· անխորհրդական· 3. պարզամիտ· միամիտ· գիւրահաւատ· 4. պարզ (Հատիկ)· միաձեղեի· 5. անպաճոյճ· առանց պաճուճասնաց· պարզ· անշուքութիւն չուկ· անպարզ բնական· 6. չուկ· միայն· մենիկ· Հաքի· տեհիլ· Հոհհ· Նոյնէ պատբեհեհ։ 2. Հաքհ· Հաքհհհան։ ջբբբ· Հհհհլ։ 3. տեհե. Ինչ· տեհհհհ Հհիհհեր։ 4. Խոբբեհեհ։ 5. Հհհ· տեհհհհհ· Հհհհ· գոյութբ։ 6. Խեհ· Խեհ· տեր· ֆեբբ։

Semplici, *simples*, m. pl. *herbes, potage potagères*· Հեֆեհհան· Նյանհբբ ֆհհ· Նհհհան տիբբ։

Semplicemente, *av. simplement*. պարզմամբ· միամտութեամբ. 2. յաստակամիտ, անվերծատ մտաբ· յաստակութեամբ· 3. առանց պաճուճանաց, պարզութ· պարզութեամբ· 4. յաստակութբ· միայն· չուկ· պարզ· չոկապար· պարզապար· պբհհեհ· 2. Հաքհհհան։ Նհհհան։ տեհհհհ։ 3. տեհ· ֆհ· 4. Հհհ։ Նհհհան։ ՀհհՀ։

Semplicézza, *v.* Semplicità.

Sempliciário, *sm. livre sur les simples*, m. մատեան, Հառք բժշկական խոտոց· ինհհեհ· Հեֆեհհան։

Semplicióne, *a. simple, niais, e. sot, te*.

Semplicióttо, *a, a.* պարզամիտ· գիւրահաւատ· տեհե· Ինեհանհհհ։

Semplicista, *sm. botaniste, herboriste*, m. 2. *jardin de botanique*, m. Նշուտ բժշկական խոտոց· բուսաբոյս· 2. բուսաց· պարտէզ բժշկական բանիկարգ· ոհիբբէ Խոբբ· յոհ· եհչի հեֆեհհան· Նյանհբհհհ։ 2. հեֆ· բեհհի Հհհհհհհ։

Semplicità, *sf. simplicité*, f. 2. *ignorance, inexpérience*, f. 3. *ingénuité, sincérité*, f. 4. *naïveté*, f. պարզութիւն. 2. պարզամտութիւն· միամտութիւն· անփորձութիւն· 3. յաստակամիտութիւն· անկեղծասրտութիւն· քրտասկամիտ, անկիրճիկ միայն· 4. պարզասրտութիւն· ընդհանուր, բնական կարգ· անպաճոյճն լինել· Հաքհհհ· Հհհհհհ։ 2. Հեֆհհհհ· Նհհհհհհ։ Ինեհհհ։ 3. Հհհ· Հեհհհհհհ· Խհհհհհհհհ։ 4. Հհհհհհ· Հհհհհհհ· Հհհհհհհհհ։

Sempre, *av. toujours*. միշտ· Հանապատ· ցանի. 2. անդադար· ֆհհհ· Հհհհ· 2. Նհ Հհհհհ· Նհ Հեհհհ։

— mai, *sans cesse, à jamais* ցանի եւ միշտ· անդադար· ասյն· Նհ Հհհհհ։

— che, *toutes les fois que* քանիցս անգամ եհեհ· Հեհ ևեբբե ա։

Sempreverde, *a. vivace*. ցանի գալար· անխամասա· ասյու Նհեհհ։

Sempreviva, *sf.* ¥ *immortelle*, f. (*herbe*).

Semprevivo, *sm.* ¥ գառնադալկ· Հեբբհբ ֆհհ· Հհհբ Հհհհհհ Նհհհհ։ ֆհյհ· տատ ֆբբհհհհ։

Sena, *sf. séné*, m. կակղերայ արեւելից տանձալ· Հհհ· Հհհյն Հհհհ (Հհհհհհ)։

Sénape, *sf. sénevé*, m. մանանխիս խոտաթել։

Senapismo, *sm. sinapisme*, m. ապեղանի ի մանանխոյ. խոտաթել ներանոյեան ներևիս, ներևիս խոտաթուղթեան։

Senário, a, *a. de six. վեց.* ալիք։

Senáto, *sm. sénat*, m. ծերակոյտ · խորհրդականաթիւն · ատենախօսք · սինկլիտոս · ծերք· երդասի տիվան։

Senatóre, *sm. sénateur*, m. սինկլիտական · խորհրդական · ատենակալ · երևի տիվան · տիվան դնել։

Senatório, a, *a. sénatorial, e.* ծերակոյտական · սինկլիտոսական · տիվան պետիւն տալիւ։

Senazióne, *sf. cresson*, m. ջրկոտիճ · սանդխոտ։

Séne, *sm. vieux*, m. ծեր· ի հին։

Senétta, } *sf. vieillesse*, f. ծերութիւն ·
Senettù, } պատկի · ծերոյին · ի հինութեան ։

Sénici, *sm. oreillons*, m. pl. պատուն գեղձից պարանոցի · պատուն առգիների ականջից · ջոգա ջուսի · ի ջուսի պրջեան նահրա։

Senile, a. *vieux*, *eille.* ծերական · բանսեաց · հինոցիկ · ծոռի հինոյ։

Sénio, *sm. vieillesse*, f. ծերութիւն · ալիք · զառամութիւն · հինութեան · ծծունեան · ծերեան։

Seniore, a. *senieur*, le *plus âgé*. երեց · երիցագոյն · ծեր։

Sennato, *v.* Assennato.

Senneggiare, *vn. faire le savant.* խնամեան կերպարանել · ձարտարել · գիմաստոյ ի ևէն անել · ջերանութեան խոսանի, նման ներևիս։

Sennino, *sm. jeune personne posée*, f. երիասարդ մտավարժ · պատանի գգաստ, գգօն · ներևիս · ի ևէն ևիմն։

Sénno, *sm. bon sens*, m. *prudence*, f. *jugement*, m. 2. *esprit*, *jugement*, m. 3. *sens*, m. *signification*, f. 4. *sentiment*, *avis*, m. 5. *ruse*, *fourberie*, f. 6. *sens*, m. 7. *sage conseil*, m. իմաստութիւն · խորագիտութիւն · գգօնութիւն · մտավարժութիւն · ազնիւս · ութիւն։ 2. միտք · հանճար · 3. իմաստք · զգրեանի, միտք բանից · 4. կարծիք · միտք · 5. խորամանդութիւն · խարեութիւն · նենգաւորութիւն · 6. գգայութիւն · ազգանի · 7. հանճարիդ իրաս · իմաստուն խորհուրդ · ներևիսիկ · ներևիսիկ · ներևիսիկ · 2. ութ · ջերանի ջեր · ևէն ջեռ՛ · 3. ևէս · ներևիսի · ջեր · 4. խոնարհ ջերաս · 5. ջեռն · հիներևիսիկ · 6. գոսա · հասա · 7. ներևիս · էլի հասկանի։

A suo —, *à son gré. քան միտս իւր · քան կամս, քան հանգոյս անձին իւրոյ · ինչպէսին իւրոսինին*։

Uscir di —, *devenir fou. ի խելաց ելանել · ի մտաց անկանել · շաշիլ · ոչ ևիշիլ · ևէս ոչ ըլլալ*։

Da —, *sérieusement*, *tout de bon. ճշմարտութեամբ · առանց կատակութեան · հաստատութեամբ · հաստատ ճշմարտաբար · հաստ · ևամառ · ևէս ևերևիսիկ։

Séno, *sm. sein*, m. *gorge*, f. 2. *milieu*, *cœur*, m. 3. *sein*, m. 5. *courage*, m. *fermeté*, f. 6. *capacité*, *intelligence*, f. 7. *golfe*, m. *baie*, f. 8. *curvité*, *courbure*, *cavité*, f. ծոց · գագ · գերկիր · 2. սիրտ · միջավայր · միջոց · 3. արգանդ · 4. սաիքր · 5. ՀամարձակութիւնՀ · սիրտ · 6. Հաստատութիւն · ամրութիւն · 7. գագ · ծոց · խորշ (ծովու) · 8. ծռութիւն · խոռոչ · խորշ · գագան · փորատ · ևէսոն · ևէսոն · 2. սիրտ · ասոր · սիրտ · պերասն · 3. ջոմ՛ · 4. գիր · 5. գիտութիւն · գիրեան · 6. սիրտ · ևէսոն · ևէսոն · ևէսոն · 7. ներևիսիկ · ևէսոն · ևէսոն · 8. ևէսոն · ևէսոն · ևէսոն · ևէսոն · ևէսոն։

Se non, *c. si ce n'est que. քայց միայն · քայց եթէ · ալ · ասճ՛ ·*

Se non se, *c. sinon. քայց միայն · քայց եթէ · ի բացառ միայն · քայց ի · ալ · ևէսոն · ևէսոն · ևէսոն · ևէսոն։*

Senópia, *sf. crayon rouge*, m. Նաւեի · կարմրագոյն · սանդ · ալ · ևէսոն։

Sensále, *sm. courtier*, *censal*, m. միջնորդ վաճառաց · քարգ · գնահէ · ներևիսիկ · ևէսոն։

Sensatamente, *av. sensiblement*. 2. *sensément*. ազդեցի օրինակս · յայտնապես · 2. զգայութեամբ · իմաստութեամբ · ներևիսիկ · ևէսոն · ևէսոն · ևէսոն · ևէսոն · 2. ութեան · ջերանի էև։

Sensatézza, *sf. sagesse*, f. *bon sens*, m. իմաստութիւն · Հանճար · ազնիւսութիւն · գգօնութիւն · ևէսոն · ևէսոն · ևէսոն։

Sensato, a, *a. sensible. 2. sensé*, e. զգայական · ազդեցի · գնելի · 2 · իմաստուն · լաւ իմաց · մտավարժ · Հանճարեղ · գոյացուած · հաստատ · 2 · ևէսոն · ևէսոն · ևէսոն։

Sensazione, *sf. sensation*, f. զգայութիւն · զգայութիւն · ազդեցի · հաստ · գոյացում։

Senseria, *sf. censerie*, f. *droit de courtage*, m. 2. *courtage*, m. *censerie*, f. վարձք միջնորդելոյ իրաւունք քարգնի · 2. միջնորդութիւն վաճառաց · վաճառ ի ներևիսիկ · ներևիսիկ հաստ · 2 · ևէսոն · ևէսոն · ևէսոն։

Sensibile, a. *sensible*. զգայական · զգայի · ազդեցական · գնելի · գնելիք · զգայուն · 2. զգայուն · ջեռ ար · գիտ · գոյութիւնք · խանդագնաց · մարդասէր · 3. զգայի · գասն · հասկ · ևէսոն · ևէսոն · 2. հասկ · ևէսոն · ևէսոն · ևէսոն · ևէսոն · 3. ևէսոն · ևէսոն։

Sensibilità, *sf. sensibilité*, f. զգնականութիւն · ազդականութիւն · զգայութիւն · * զգայութիւն · 2 · գասի · սէր · մարդասիրականութիւն · գթած մտութիւն · 3 · միտութիւն · յօժարութիւն · հասկ · ևէսոն · ևէսոն · ևէսոն · 2. հասկ · ևէսոն · ևէսոն · ևէսոն · 2 · ևէսոն · ևէսոն · ևէսոն · 3 · ևէսոն · հասկ · ևէսոն։

Sensibilmente, *av. sensiblement*. ազդելի · գնելի զգեցական · զգայութեամբ · յայտնապես · հասկ · ևէսոն · ևէսոն · ևէսոն · ևէսոն · ևէսոն։

Sensitiva, *sf. faculté de sentir*, f. 2. *sensitive*, f. զգայական զգայարանի · կարողութիւն զգալոյ · զգայական · 2. Նմանի · բոյս

ին։ * ամիսական։ * պահպանակ։ Հասնել-հնչել։ 2. Հասանելիք։ Ալբ ոչ ֆինան։

Sensitivamente, *av. sensiblement.* զգալի օրինակ. յայտնապես. ակնհայտ-ապես. հասանելիք։

Sensitivo, a, *a. sensible, sensitif, ve.* 2. *délicat, e. colère.* զգայուն. 2. զգայուն (բարքը) որ վաղ շարժի, դիւրաշարժ զգայուն փափկակեաց։ Հասկ. զգայուն. 2. Հասանելիք ինչ-ինչ ներկայ։ Ի-ոյ զգայուն ինչ-ինչ ներկայ։

Sènso, *sm. sens*, m. 2. *délicatesse, sensibilité*, f. 3. *acception, signification*, f. 4. *les sens*, m. pl. *sensualité*, f. 5. *entendement*, m. *intelligence*, f. զգայարան. զգայութիւն. զգայարան. 2. զգայութիւն. զգայուն. փափկութիւն. 3. զգալութիւն. միտք. խելացոյց. 4. զգայարան. մարմին. մարմնաւորութիւն. անարգական ցանկութիւն. մարմնաւորութիւն. կարիք. անհրաժարք. 5. խելացոյցութիւն. Հանճար. խելաւոր. միտք. Հասկ. 2. զգայնա. Լսելուն զգայութիւն Հասկ. 3. Հանճար. Հնչելութիւն. Նշանակութիւն. 4. Նշան. Հնչելութիւն. Իմանալիք. Հնչելութիւն. Հնչելութիւն։ 5. Ալբ. ֆիլոսոֆիա. Խոհան. Հնչելութիւն. ֆիլոսոֆիա։

Sensório, *sm. sensorium*, m. զգայուն. զգայութիւն. զգայարան. Հնչ. Հասկ։

Sensuale, *a. des sens.* 2. *sensuel, le.* զգայական. ըստ զգայնոց. զգայնոց. 2. ցանկասէր. մարմնասէր. մարմնաւոր. փափկակաց. բարեկիրթ։ զգայականք. Հասկնալ զգայնոց. 2. Հնչելութիւն. Հնչելութիւն. Ալբ Հնչելութիւն։

Sensualità, *sf. sensualité*, f. 2. *intelligence*, f. 3. *sens*, m. մարմնասիրութիւն. մարմնաւորութիւն. անարգական ցանկութիւն. Հնչելութիւն. ցանկութիւն. 2. զգայութիւն. իմացումն ի նմանէ զգայնոց. 3. զգայականութիւն. զգայութիւն. Նշանակութիւն. Հնչելութիւն. Հնչելութիւն։ 2. Ալբ. 3. զգայնա. Հասկ։

Sensualmente, *av. sensuellement.* ըստ զգայնոց. զգայնով. մարմնասիրութեամբ. անարգական ցանկութեամբ. Նշանակութիւն. Հնչելութիւն Ալբ։

Sentacchio, ի a, *a. qui a l'ouie fine.* սրանկիր։

Sentacchióso, ի ա, *a.* Ալբ։

Sentare, *vn. s'asseoir.* բազմել. զետ-նել։

Sentenza, *sf. sentence*, f. *arrêt*, m. *decision*, f. 2. *décision, resolution d'une question*, f. 3. *opinion*, f. *sentiment*, m. 4. *axiome*, m. *maxime*, f. 5. *sens*, m. *signification*, f. վճիռ. գատաստիկ. գատաստան. Հրովարտակ. 2. լուծումն, կատարումն խնդրոյ. 3. կարծիք. միտք. 4. առած. վճիռք. իշխանական բանք. 5. իմաստք. միտք. զգալութիւն բանիդ. Հնչելութիւն. ֆիլոսոֆիա. Հնչելութիւն Ալբ։ 2. Նշանակիչ տալ. 3. Հնչելութիւն. Ալբ։ 4. Ալբ. Ալբ։ 5. Ալբ. Ալբ։

Sentenziáre, *va. juger, donner un jugement.* 2. *condamner qn. par sentence.* դատ առնել. իրաւունս ընտրել. վճիռ. գատաստիկ. Հատանել. 2. գատապարտել. գատապարտ առնել. Նշիչ ինչ-ոք. ֆիլոսոֆիա. 2. Ալբ։

Sentenziatóre, *sm. juge*, m. իրաւարար. գատաւոր. ֆիլոսոֆիա։

Sentenzievolmente, *av. par arrêt, par sentence.* իրաւամբք. գատաստիկով. գատաստանաւ. Նշիչ ինչ Հնչելութիւն։

Sentenziosamente, *av. judicieusement, sentencieusement.* իմաստասիրեամբ. խորհրդով. գիտնականեամբ. Հասկնալ. Ալբ։

Sentenzióso, a, *a. sentencieux, se.* իմաստնական. առակաւոր. իմաստասիրական. խորհրդական. Հանճարեղ (բանք). Նշանակիչ ինչ-ոք. Ալբ։

Sentiero, *sm. sentier, chemin, m. route*, f. Հանապարհ. շաւիղ. Ինչ. Ինչ։

Sentimento, *sm. sentiment, sens*, m. 2. *soin*, m. *diligence*, f. 3. *entendement, talent*, m. *capacité*, f. 4. *délicatesse, beauté d'une pensée*, f. 5. *sens*, m. *signification*, f. 6. *avis*, m. *opinion*, f. *sentiment*, m. 7. *indice, signe*, m. 8. *sentiment, penchant*, m. զգալութիւն զգայոյզ. զգայութիւն. զգայունութիւն. զգայութիւն. 2. իմանալ. Հաւատալիք. փոյթ. Հոգալարձակութիւն. Հոգ. մտաց գիւրաշարժ. 3. մտասիրութիւն. իմանալութիւն. գիտնականութիւն. միտք. Հանճար. ուշգրաւութիւն. կրթութիւն մտաց. 4. ախորհ. գեղեցիկ խորհուրդ. Հարաբերութիւն, ազնուական խորհուրդ. 5. միտք. զգալութիւն. 6. կարծիք. խորհուրդ. միտք. 7. Նշանակ. Հանգէտ. 8. ցանկալութիւն. անհրաժեշտ զգալութիւն. միտքն ի ինչ զգայոյց. 3. զգայականութիւն. զգայութիւն. Նշանակութիւն. Հնչելութիւն. Հնչելութիւն։ 2. Ալբ. 3. Նշանակիչ. Ալբ. Ալբ։ 4. Ալբ. Ալբ։ 5. Ալբ. Ալբ։ 6. Ալբ. Ալբ։ 7. Նշան. Ալբ։ 8. Ալբ. Հավելութիւն։

Uscir del —, perdre l'esprit, le sens. զգայոյզ մտաց լինել. ի մտաց անկանել. յանգգայոյզ լինել. Ալբ։

Sentimentóso, a, *a. sentencieux, se.* իմաստուն. իմաստնական. Նշանակիչ. Ալբ։

Sentina, *sf. sentine*, f. 2. *cloaque, égout*, m. 3. fig. *réceptacle, sentine de tous les vices.* յատակ, ունձ, ջրաքարշ հատ. 2. առուս. արքանայոց. փակ կամանայոց. գնանուորաց. 3. կապան, անօմն ամենայն անօրէն. ապականեմ ամենայն. Ինչ Ալբ։

Sentinèlla, *sf. sentinelle*, f. գիշերապահ. պահպանութիւն. 2. պահակ. պահպանող. գիշերապահ. պահպանութ. Ալբ։

Fare la —, *être de faction, monter la garde.* պահ անել. պահել զպահպանութիւն. Ալբ։

Sentire, *va. sentir.* 2. *ouïr, entendre.* 3. *sentir, flairer.* 4. *sentir.* 5. *goûter.* 6. *connaître, s'apercevoir.* 7. *estimer, croire, être de l'avis de.* 8. *avoir un goût, se ressentir, ressembler.* 9. *consentir.* զգալ. առնալ

qaqqaxcẽ. 2. լսել. 3. առնուլ, գՀաս. Հասանել. 4. ունել, գՀաս. Հաս Հարկանել. բաբել. 5. առնուլ, գՀաշ. Ճարակիլ. 6. գալ. առնուլ գագրանիլ. իմանալ. գլուսանալ, գլոլ. ականջ իլնել. 7. Համարել. իմանալ. խորհրդել գիլնել. 8. կարծել գիլնել. 9. ունել, Հիլ. լսուիլ. ի կարծիս գիլնել. 8. ունել, գՀաշ. գՀաշակ. Ճանաչ. 9. միաբանել. Հաւանել. Համաձայն. միաբան գիլնել. գասչաՀս. Հաս իմիտ. 2. էլէնիտ. գասչաՀս. 3. ֆեֆաս ասիտ. ֆեֆլատիտ. 4. ֆեֆտիտ. ֆեֆատաս ձլտ. 5. իսիտիտ. լսելի ասիտ. 6. գասչաՀ. ֆեֆլեան լսուիտ. ֆեֆՀ էիտիտ. ինչտեր. 7. իսիտ, գան էիտիտ. 8. գեՀեչեֆտիտ. 9. բաւի ձլտ.

— d'alcuna, ad alcuna parte del corpo, *avoir mal à quelque partie du corps.* ախ ասանալ. գլեն գաւս ինչ. ունել գաւս ինչ ուրեք ի մարմին. ինչէն ուր իսրՀեֆտաս ուչ ըչտչ. էլէնիի ձլտ.

— bene, male alcuna cosa, *prendre plaisir, déplaisir à qc.* Հաճել, ընդաս ընդ իրս ինչ կամ գլաքէ. գժկամանի լինել. ուր էչտի Խուչտանի խոսս կՀնիտ.

Sentirsi, *vp. se réveiller. 2. se sentir. 3. se ressentir, souffrir. 4. être bien sûr, convaincu.* գարՀնալ. 2. անձին գլալ. ամախել. ուչտիել. ճանձին, ի միտս լինել. 3. գտանել ճանձս. ճանձին գլալ. կրել. վշտանալ. 4. իրաչէս, գեաչ լինել. գեաչ ճչտիրսաիս. ջտանիտ. 2. ուչէ գուբ ինչէտ. ջտանէ. 3. գասչաՀ. լչեսիտ. 4. ինչ. ուրուք ինչիտ. Խոսանի ձլտ.

— bene, male, *se porter bien, mal.* լինել ազէ. Հիւանդագին. նչի խոսօտ ինչեֆուչ ձլտ.

— d'alcuna cosa, *se ressentir de qc.* լսելայսչ լինել. ախ ի մոխ ունել. անհոգ ի մոց ունել գլիշատակ չսրեսք. գոբէչէուչէ ձլտ.

— di sè, *avoir l'usage de ses sens.* գլալ անձին. ի միտս. ամ ափ լինել. ուչէ գուբէտգո ձլտ. գասչաՀ.

Sentita, *sf. action de sentir, f. 2. ruse, f.* ագգուանի. գլալսութիւն. 2. խորանիսգութիւն. ճարաքութիւն. գասչաՀ. 2. ֆիֆնէչէ. ֆուլլուչէ.

Sentitamènte, *av. prudemment.* խորհրդալ. իմանալով. ագգմանիսքեամբ. ուչէլանիչ գուբ էչ.

Sentito, a, *a. entendu, e. 2. avisé, prudent, e.* լսուած. 2. յատաՀիտաց. իմանալու. Հանճարեղ. գլալ. էչէոնիչէ. 2. նՀլի գասչէրիտ. ուչէլեր. ուչէլեչ. ֆէրուչիչէ.

Sentóre, *sm. odeur, f. 2. avis, indice, m. 3. bruit, tapage, m.* Հաս. 2. Հաս. նչանակ. նշմարութիւն. ագգուանի. ագգեցութիւն. գագաՀ ճանաչութիւն. * չոչտրդ. 3. ամգալ. ամբոխ. չառաչիւն. ֆեֆաս. 2. գասչաս. գեաչելիտ. ուչէտ. 3. ֆոֆէտրոչ. լչեսիտ.

Senza, *prep. sans.* առանց. ազդի. բաց ի. ֆեղ. անս. . . . . լ. ա. գլուխ.

— altro, *sans doute, certainement.* անչուշտ. առանց երկմտութեան. Հաստատէ.

— che, *outre cela, au surplus. 2. sans que.* եւ ազատ միայն. բաց ի. ֆեղ. չոչտր

ամՀարհի վերայ. 2. առանց (Հնոմասդ). գասչաՀ. Հասգ. չոչտր. 2. . . . . (գասչաս).

— più, *sans plus, sans autre chose, tout simplement. 2. tout de suite.* լսկ միայն. եւէՀ. գասաբկսպէս. 2. անվէն. առանց ամՀարի չսպասելոց. անդէն առ նմին. ալլի. եալէչ. անտ. 2. ֆիլ. հալ. անվոխ.

Senziènte, *a. doué d'intelligence.* գգայուն. ճանաչող. բանաւոր. Խոհէչէ. ֆէեղէ ձլտ. գասչէ.

Sepajuóla, *sf. roitelet, m.* ցաճասարկ. լչէէ գասլա.

Sepále, *sm. v. Siepaglia.*

Separábile, *a. séparable.* բաժանելի. գաւասան. Խոչէլտիէ. ուչէլէր. գեՀլեսնէր.

Separaménto, *sm. séparation, f.* բաժանում.

Separánza, *sf.* Ֆնուն. որոչում. անջատումիտն. ուչէտ. ֆ-ս. ֆէեղէ.

Separáre, *va. séparer, disjoindre, partager.* բաժանել. գասանել. անջատել. որոշել. անջրպետել. միկտանցանել. ուչէտ. ֆեղ. ֆէեղէտ ֆիտ.

Separatamènte, *av. séparément.* գաս. առ բոլո ուրոն. առանձինն. որի. գալէտ գալէ գս. ուչէտ. ֆէեղէտսան.

Separativo, a, *a. qui sépare.* գասանող. բաժանիչ. որոշիչ. անջրպետիչ. ուչէէչէ. ֆեղ ֆոտիչ. Հոգիչ.

Separazióne, *sf. séparation, f.* որոշումն. անջատումն. բաժանումն. անջրպետութիւն. միկտութիւն. ուչէտ. ուչէլէ. ուչէլէէտ ֆէեղէտսալ.

Sepolcrále, *a. sépulcral, e.* գերեզմանական. ֆեղչէ. ֆեղիչ գ-ֆ-ս-լ-էիչ ֆ-ս-գէ.

Sepolcrétto, *sm. lieu ou sont les tombeaux, m.* չիրիմք. գերեզմանատեղի. * գերեզմանոց. ֆեղ-ուչէէ.

Sepólcro, *sm. sépulcre, tombeau, m.* գերեզման. չիրիմ. ֆեղչէ. ֆ-ս-գէ.

Sepólto, a, *a. enseveli, e. 2. fig. caché.* թաղեալ. 2. ծածկեալ. թաքուն. կեռ-ուչէ-լ. 2. կեղէ-ֆիէ.

Sepoltúra, *sf. sépulture, f. 2. caveau, m.* թաղումն. թաղելութիւն. 2. գերեզման. գաբահարք. կեռիչ. ուչէէ. 2. ֆեղչէ.

Seppellimènto, *sm. enterrement, m.* թաղումն. թաղելութիւն. 2. ֆաքուան. կեռիչ. ուչէէ. 2. ուչէտ-ս.

Seppellíre, *va. enterrer. 2. cacher.* թաղել. ընդ Հողով ծածկել. 2. ծածկել. թաքուցանել. կեռիչ. ուչէէ ինչէտ. 2. կեղէ-ֆիէ.

Seppia, *sf. seche, f. suite, f. sorte.* ձկան. ֆ-ս-գ-ուչէէ.

Sepúlcro, ecc. *v. Sepolcro.*

Sequéla, *sf. suite, f. succès, m.* կարգ. յաջորդք. յաջորդութիւն. արդիւնք. գՀնս եկեալ. իրք. բանք. յաջորդեալ գիպուածք. ընթացուածք. ուչէլէ. ֆ-ս-ֆեղ-ս. էոքոս. ֆ-ս-ֆ-լչէէ.

Sequestramènto, *sm. séquestre, m.* գնեալ ի պահեստի կամ ի ժամկոցին. յանանց ապրանք. 2. գրաւեալ. առնուչ յանանց. 3. անջրպետութիւն. անջատումն. գասուցումն. միկտութիւն. 4. արբէլտիս. Խոնարհեալ գծիս.

ին-լիմ-ին. 2. ջամ. խմիչքատ. -ալը գօմա. -ալըն գալ-լամ. 3. խբ-ալըն-ին. -այրան. 4. գնա-լին. գօշ ևխ-ին.

Sequestrāre, va. séquestrer. Հեռացուցանել. մեկուսացուցանել. գաղտցանել. 2. ապ յատանդ ի պահեստ. գնել ի պահպանին. 3. գրաստ. յատանդ առնուլ. 4. փակել. արգելուլ արբեր. չեմպալ եղանել. էշ-ալըն-լին. -այրան. 2. ի-նեղին գօտա-ին-լին. 3. ջամ լին. -ալը գօտա-ին-լին. -ալը գնա. 4. ի-նեղ-ին. հա-գալա-ալը ին-գնա. ևշ-ալըն-ալը-ան-գնա.

Sequestrazione, *sf.* } *v.* Sequestramento.
Sequestro, *sm.* }

Séra, *sf.* soir, m. 2. nuit, f. երեկոյ. երեկի. երեկոյն. 2. գիշեր. -ալամ. գնա. 2. լին.

Seráfico, a, *a.* séraphique. սրովբէական. հրեշտականման. գերելին կապ. ևշ-ալըն-ին գնա.

Seráfino, *sm.* séraphin, m. սրովբէ. ևշ-ին.

Seráfo, } ին-ալ-ին. ևշ-ին.

Serále, *a. du soir.* երեկոյին. երեկոյնի. երեկոյնոյ. -ալամ գալ. -ալամ.

Seralmente, *av. tous les soirs.* ըստ երեկո ջամենայն երեկոյի. հեր -ալամ. ան-յաման -ալամ.

Serappuntino, *sm.* pédant, m. որ գովարա-պանի ի-ևէ-ին անգնա. ճարպարող. յիմնաման իմնաման. լիրինալ. ևնգա-ին գնա-լին.

Serāta, *sf.* soirée, f. ժամանակ երեկոյոյ. երեկոյ. երեկոյնին. գիշերամատ. -ալամ. -ալամ ևշ-ին.

Serabile, *a. qui se peut garder.* զոր մարելի է պահել. պահելի. -ալ-ալ-ին. -ալ-ալ-ին գնա.

Serbánza, *sf.* conservation, f. պահպա-նումն. պահելն. -ալ-ալ-ին. -ալ-ալ-ին հշ-ին.

Serbāre, *va.* conserver. 3. différer. 4. conser-ver, tenir en réserve. պահել. գնել ի մի-ակողմն. 2. պահել. պահպանել. հոգ. իմամ ունել. 3. յապաղել. յամեցուցա-նել. 4. պահել ան իբ կամ յիւրում իշ-խանութեան. անձին պահել. -ալ-ալ-ին. 2. հշ-ին լին. գօշ-ալ-ին. 3. ևնգ-ին-գնա. ին-ևէ-ին լին. 4. գնա-ալ-ին, գնա-ալ գնա-ալ-ին գնա.

Serbastrélla, *sf.* pimprenelle, f. ևէ-ին-ալ-ին խոս գնա. գնա-ալ. ևէ-ին-ալ-ին. գնա ևէ. ին.

Serbatójo, *sm.* mue pour la volaille, f. 2. réservoir, m. գադաթ, վանդակ, կապանք հաւոյ, ի-նդոյոյ որ կան ի պարպանեալ. հաւոյ. 2. աւազան. կոնք. գօշ-ալ, գնա-ին գնա-ին ևէ-ին գնա-ալ ևէ-ին. գնա-ին-ալ գնա-ին. 2. -ալ-ին. -ալ-ին ևշ-ին.

— a, *a.* de garde. պահելի. պահեստ. -ալ-ալ-ին. -ալ-ալ-ին գնա.

Serbatóre, sm. gardien, dépositaire, m. պա-հապան. աւանդապահ. ևնգ-ին-գնա. ևնգ-ին-գնա. ևնգ-ին-գնա.

Serbévole, *a. qu'on peut garder.* պահելի. ան-ալ-ին. -ալ-ալ-ին. -ալ-ալ-ին գնա. գնա.

Sérbo, *sm.* garde, f. պահպանութիւն. պա-հեստ. պահեան. -ալ-ալ-ին.

Avere a —, *tenir en dépôt, garder.* անել առ իւր, ի պահեստ. պահել. ևնգ-ին-գնա. ևնգ-ին-գնա. -ալ-ալ-ին գնա.

Sére, *sm.* sire, seigneur, m. 2. monsieur. տէր. տէր իմ. 2. տէր. անուն պատուոյ երիցանց. գոյացք. ևշ-ին-ալ-ին. 2. -ալ-ին.

Serèna, *v.* Sirena.

Serenāre, *va.* rasséréner, éclaircir. 2. tran-quilliser, calmer. 3. bivouaquer. պարզել զօդս. պարզ. լինել. լինիլ զոր-ձել. 2. հանդարտեցուցանել. զուարթացուցանել. յասուաքել. պարզել զինս. 3. չուել. բա-նակել զօրաց գիշերոյ ազգաի ի պարզի. բացօթեայ լինել. հնչալ-ալ-ին. գերբուե-լ-ին-ալ. 2. ևէ-ին-ին գնա-ին-ալ. 3. -ալ-ին ևշ-ին. գնա-ին-ալ-ին-ալ-ին. 3. -ալ-ին ևշ-ին ալ-ին գնա-ին, ին-ին-ին.

Serenáta, *sf.* temps serein, m. 2. sérénade, f. ևէ. պարզ. պարզութիւն օդոյ. ևէ-ալ ժա-մանակ. 2. նուագ հանդուցոյ ի գիշերի ա-ռաջի զոմն սիրելեաց. -ալ-ալ հնչ-ալ. 2. ևշ-ին ան-ևշ-ին. հնչ-ին.

Serenissimo, a, *a. très-serein.* 2. très-tran-quille. 3. sérenissime. Համակ ևէ-ին. պարզ. անձնեին ան-ալ. յասալ. 2. զուարթագին. լուսէ. խաղաղ. յոյժ. 3. մեծապատիւ. մեծագան. մեծարգոյ. գնա-ալ-ին (հնչ-ալ). 2. ալ-ին հնչ-ալ-ին. գնա-ին-ալ-ին. 3. ան-գնա-ալ-ին. -ալ-ալ-ին. գնա-ին.

Serenità, *sf.* sérénité, f. պարզութիւն օդոյ. պարզ. լինիլ պայծառանալ. զուարթութիւն. 2. խաղաղութիւն. հանդարտութիւն. լռութիւն. 3. զուարթութիւն. 3. մեծապատիւ պա-պա. մեծարգոյ իշխանութիւն. -ալ-ալ-ին. գնա-ին-ալ-ին. գնա-ին-ին. 2. գնա-ին-ալ-ին. — ան-ալ-ին. հնչ-ալ. 3. -ալ-ին ին.

Serèno, a, *a.* serein, *e.* 2. tranquille, heu-reux, se. gai, content, e. պարզ. յասալ. լինիլ. պայծառ. զուարթ. լինիլ. 2. խաղաղ. լռութիւն. լուսէ. Համ եւ Համան. պարզ. զուարթ. խրախուսիմ. -ալ-ին. գնա-ին. ին-ին. գնա-ալ. 2. գնա-ին. գնա-ալ. ին-ին.

— sm. sérénité, f. 2. le serein, m. պարզ. պարզութիւն. զուարթութիւն երկնից. բացավայր. բաց. -ալ-ին-ալ. գնա-ին-ալ. 2. գնա-ին. -ալ-ին ին.

Serfedócco, *sm.* nigaud, m. անհամաբա-դիտ. մերոս. պարզապէս. մուսաիրդաս. -ալ-ին գնա. ին-ալ-ին.

Sergènte, *sm.* huissier, m. 2. archer, m. 3. fantassin, m. 4. sergent, m. պաշտօնեայ. սպասաւոր. յանդիմանական. գնա-ալ-ին անձնին պրպտին. 2. կամասուրական. վարդապետ. նուիրակ. 3. հետևակ. 4. զնգապետ. 5. պահակաց գործի ին. գնա-ալ-ին. գնա-ին-ալ-ին. -ալ-ին. գնա-ին-ալ-ին. գնա-ին-ալ-ին. 2. գնա-ին. -ալ-ին (գնա-ին). -ալ-ին. 3. գնա-ին. 4. գնա-ին-ալ-ին. 5. գնա-ին-ալ-ին. գնա-ին-ալ-ին.

Sergentina, *sf.* sorte d'arme, f. հրազան ին. գնա-ին-ալ-ին.

Sergoncéllo, *sm.* oseille, f. խրիմնդակ. գնա-ին գնա-ին.

Sergozzóne, *sm.* gourmade, f. կռամփ ի

կոմպոզիտ. գրեյսլը սարսալն խոհարարի գործ. v. Mensola.

Seriamente, *av.* *sérieusement.* Հաստատապես. Հաստատ. Ջշմարտիվ. Ճշմարիտ միտքը. ասդից. որոշ մտադրությամբ. Լրջությամբ. Ի լրջությունէ. Լրջապես. Լրջորէն. Լրջութեամբ. Լրջութեան պահվ. Եռ ծանրի.

Sérico, a, *a.* de soie. Մետաքսեայ. Իրեղէնական. Իրեղէնի.

Série, *sf.* succession, f. ordre, m. 2. *série*, f. կարգ. Ճիւղ. շարք. աստ. ասպան. յաջորդութիւն. 3. յատկանիշ (ի ուսոց). շարք. տեսակ. պիրենիք տրոց շարք կը լինի. 4. Ճիւղէն. 2. Ճիւղէնի իրեղէնաներ.

Serietà, *sf.* gravité, f. le sérieux, air grave, m. ծանրութիւն. գաւառութիւն. Ճշմարտութիւն. Հաստատութիւն. Ծանր բանք. Ջրէ մարիս ասացածդը. գործք. Լրջութեան. Լրջութեան. Լրջութեան. Լրջութեան.

Sério, a, *a.* sérieux, se. Ծանր. գործ. գաւառ. Հանգաստ. չբեղ. յարգարկուց. 2. Ծանր. Ծանրացան (բանք). խնամատած. կշռեալ. զգրեղ. 3. Ջշմարիտ. ասդից. Հաստատուն. Լրջ. տեսիլ. 2. Լրջ. գնահատ. Լրջութեան. Լրջութեան. 3. Լրջապես. Լրջութեան.

— *sm. v.* Serietà.

Sul —, *sérieusement.* Հաստատապես. Հաստատութեամբ. ասդից. Լրջութեամբ. առանց կատակութեան. Լրջութեան. Լրջութեան.

Seriogiocóso, a, *a.* sério-comique. Խոպան. Ծիծաղ. Ծիծաղ եւ լրջութեան. Ծիծաղ եւ լրջութեան (Լեզու).

Seriosamente, *av.* sérieusement. Ճշմարտութեամբ. Հաստատ. ասդից. Լրջութեամբ. Լրջութեան. Լրջութեան.

Seriôso, a, *a.* sérieux, se. grave. ասդից. Հաստատուն. կարեւոր. Ծանր. չբեղ. Լրջութեան (Հասկանալի). Լրջութեան. Լրջութեան (Լրջութեան).

Sermento, *sm.* sarment, m. յօդ. ուռ. բարդուածի. ասեա գալը.

Sermentóso, a, *a.* qui a, qui pousse des sarments. ասդից. ասպանի. գալը (ասեա).

Sérmo, *sm.* discours, m. Հաս. բանը. խօսք. Լրջութեան.

Sermocinare, *va.* prêcher. Հաս. արկեալ խօսել. Հրապարակաւ լինել. Լրջութեան. Լրջութեան. Լրջութեան.

Sermollino, *sm.* serpolet, m. Ծոմ գործի. Լրջութեան.

Sermonáre, *va.* sermonner, prêcher, haranguer. Հաս. ասնել. Հաս. Հաս. արկանել. քարոզել. Հրապարակաւ լինել. Լրջութեան.

Sermonatóre, *sm.* prédicateur, m. Հրապարակաւոր. քարոզ. Լրջութեան.

Sermoncino, *sm.* prône, m. exhortation, f. Հաս. Հանգստ. Լրջութեան.

Sermône, *sm.* sermon, m. 2. discours, entretien, m. 3. langue, f. idiome, m. 4. parole, f. 5. saumon, m. Հաս. խօսք. բանը Հոգեւոր. բանաւորութիւն. 2. բանաւորութիւն. սուրբ. Հաղորդութիւն. բանիդ. 3. լեզու. բարբառ. 4. բան. խօսք. 5. ասդից. Ձուկն ինչ. Լրջութեան. Լրջութեան. Լրջութեան.

Sermoneggiáre, *va.* prêcher. քարոզել. Հրապարակաւ լինել. Լրջութեան.

Serocchia, *sf.* sœur, f. քոյր. Լրջութեան.

Serosità, *sf.* Sierosità.

Serotinamente, *av.* tard. 2. tous les soirs. անագան. անագանի. ասպասաւ. 2. ընդ երեկո երեկս. յամենայն երեկոյի. Լրջ. 2. Լրջ. Լրջութեան.

Serótine, } *a.* tardif, ve. 2. long, ue. lent,

Serótino, a, } e. 3. du soir, qui est près du soir. անագան. ասպասաւ. 2. գանագայական. յամբ. երկայնամանակեալ. 3. երեկոյին. մտ յերեկոյ. Լրջ. Լրջ Լրջութեան (Լրջ). 2. Լրջ. Լրջ Լրջութեան. 3. Լրջութեան.

Serpájo, *sm.* lieu où il y a des serpents, nid de serpents. Լրջ ասդից օձոց Լրջ. Լրջութեան Լրջութեան.

Serpáto, a, *a.* tacheté, bigarré, e. բիծաւոր. պիսակաթել. խայտաբղէտ. բղէտ. գոհ. Լրջ Լրջութեան. Լրջ.

Serpe, *sf.* serpent, m. օձ. Ձկի. վիշապ. Լրջ. Հաս.

Serpeggiamènto, *sm.* détour, tournoiement, entrelacement, m. ընդհանուր խրթին. օձի. կամկոյութիւն. Ծանուանագան ընդհան. ընդհանուան. Լրջութեան. Լրջ Լրջութեան.

Serpeggiáre, *vn.* serpenter. օձանալ. խամկորել. գնալ (գիտոց) Ծանուանագան ընդհանուան. Ծանել պատ. ասդալ. գնալ. Լրջ Լրջութեան. Լրջ Լրջութեան. Լրջութեան. Լրջութեան.

Serpentáccio, *sm.* gros serpent, m. օձ անհաճոյ. վիշապ. Լրջութեան Լրջ.

Serpentáre, *va.* importuner, fatiguer. Լրջ Լրջութեան. Լրջութեան. Լրջութեան. Լրջութեան. Լրջութեան. Լրջութեան. Լրջութեան. Լրջութեան.

Serpentária, *sf.* serpentaire, f. յատագաբիձ. Նոյնի. Լրջ Լրջութեան. Լրջ Նիվ օձ.

Serpentário, *sm.* (t. d'astr.) serpent, m. օձակալ (աստեղագաւոր). Հոյնի Լրջ. Լրջ.

Serpènte, *sm.* serpent, m. օձ. վիշապ. Ձկի. Լրջ. Ծ Լրջ. Հոյնի.

Serpentífero, a, *a.* qui produit des serpents. օձածին. Լրջ Հաս. Լրջ.

Serpentile, *a.* de serpent. օձի. օձակալ. Լրջ Լրջ Լրջութեան.

Serpentina, *sf.* espèce de vase en verre, f. անօթ ինչ ապակեղէն. Ջր Նիվ Ջրիր Ք Լրջ.

Serpentino, *sm.* serpentin, m. օձակուռ. Լրջ Ջրէ Ջրէ.

— a, *a.* de serpent, qui est à la façon de serpents. օձի. օձակուռ. օձանման. խայտաբղէտ. Լրջ Լրջ Լրջութեան. Ջրէ Լրջ. Լրջ. La ruota serpentina d'un orologio, la roue de rencontre ou d'échappement. օձանման. անիւ. ժամացոյցի. Լրջ Լրջ Լրջ

Serpétta, *sf.* *petit serpent*, m. 2. *bandelette entortillée en forme de serpent*, f. օձ փոքրիկ. 2. պատան օձաձեւ. ֆեյերէ իբլեն. 2. իբլեն պէյճ ասրէպէ.

Serpicélla, *sf.* *serpenteau*, m. կարիճ օձիկ.

Serpicíno, *sm.* օձ փոքրիկ. իբլեն խավըրըշ. ֆեյերէ իբլեն.

Serpígine, *sf.* *dartre*, f. *feu volage*, m. սրբոն. խոխըն.

Serpillo, *sm.* *serpolet*, m. ծոմօրթն. տատիկ ինչ անուշահոտ. ղրիմեն.

Serpóso, a, *a.* *rempli de serpents. լի օձիւք. օձաբուռն. իբլեններ ծլլօ. իբլեններէ.

Serpótta, *sm.* *fripon, coquin*, m. *fourbe*, m. *ruse*, f. *ruse*, f. *ժանտ լիրք. սասկալ. լեղիբ. եուկի ֆեռաբ.

Sérqua, *sf.* *une douzaine*, f. *երկոտասան մի. ալիք բառնալու. ալիք պեռնէ.

Sérra, *sf.* *scie*, f. 2. *défilé*, m. *gorge de montagne*, f. 3. *impétuosité, furie, véhémence*, f. 4. *foule, multitude*, f. *grand concours de personnes*, m. 5. *importunité, sollicitation importune*, f. 6. *digue*, f. *mur pour soutenir un terrain qui s'éboule*, m. 7. *scie*, f. սղոց. 2. լերանցաանկիք. ձորբ. կիրճ լերանց. անձուկք. 3. թափք. արշաւանք. ուժգնութիւն. սասկալ իրիկն. 4. ամբոխ. խուռն. մարդակոյտ բազմութիւն. 5. թախանձանքի բեր. ժուռկեցնող. 6. թումբ. պատուար. 7. սղոցանոցին. սղոց. ֆեռէրէ. 2. ֆնովեց, ֆարճըճէ իեվ. ինչ. 3. ֆնովեն. ֆեռկվէչէ. 4. իուչ. ըլաշուկէ. 5. դու. ուշըմիս. ռահաչարա. պէհ—ղաբ ինչ. 6. պէհ. 7. ֆեռէրէրէ դուշուչ.

Serraglio, *sm.* *sérail*, m. 4. *palissade, clôture* f. 5. *fig. barrière*, f. 6. *parc, ménagerie*, f. 7. *clef*, f. 8. *barrière opposée autrefois au passage de la nouvelle mariée*, f. արքունիք տաճկաց. ապարանք. 2. կանանոց. սիրուհեաց ապարանք. կանանց տուն առ տաճիկս. 3. կանանի, կանայք արքունական տաճկաց. 4. արգելոցք. ոստան. պատնէշ. պատուար. 5. պատապարան. 6. արգելոցք. գառագերդ (գաղանաց). 7. բանի մի՞ղոյ կամարաց. 8. արգելանք նորիւ հարսանց. ֆեբոյ. ֆոխլուճ ֆեբուջ. 2. հարէմ. 3. հանբլոր. 4. ֆեֆերէ. իուիլ. 5. հընգ իուիլ ֆեբ. 6. իուռնն հուշտան ֆըյռաճ ֆեբ. հուշտանճի. ֆըլըիուռնճ. 7. ֆեֆերէ օղլու, լիօղլու ֆըլըբ. 8. ֆեռէ ֆեչիչէրէ ֆռռ—լըն ֆեռիլ.

Serráme, *sm.* *serrure*, f. ալիք. փականք. * կղպակ. ֆեչէ.

Serramento, *sm.* *action de fermer*, f *fermeture*. ալիսելիք. ֆեչէմէ.

Serráre, *va.* *fermer*, 2. *retenir*. 3. *cacher, couvrir*. 4. *contenir, enfermer en soi*. 5. *achever, accomplir*. 6. *presser, poursuivre*. 7. *comprimer, resserrer*. 8. *approcher, joindre*. ալիել. փակել. կափարանել. կարկել. 2. պահել. ունել (մեայ). 3. ֆեղուռ ցանել. ծածկել. զսպել. 4. բռնանդակել. ամփոփել. ունել յինքեան. 5. յանդ, ի գլուխ հանել. ֆանգուռ ցանել. գլուխ գալ. 6. ֆեռէլ. հեռամտուս լինել. յանձին արկանել. ֆալաճել. տաղտապել. 7. պնդել. ճնշել. ամփոփել. 8. մերձեցուցանել. կպել. փաւրել. ընդելուզանել. խառնել. ֆռեռուչ. ռէլէչէրէ. 2. ռէլէչէրէ. ռոքլոսք. 3. ռոքլոսք. կէլէչէրէ. 4. իչինի ռլուճ. 5. պիչիրէրէ. 6. ռոքլոսք ռոքճի. պըրչխոն ռիչուճ. 7. ռոքճի. ռոքը ռոքը դռռճ. 8. խռնըլըրճուճ. ռէրլէչինիչէրէ. պիչիչինիչէրէ.

— le lettere, *cacheter les lettres*. կիքել գնամագիս. ֆեռեռոպռ պ—ճի—րլըճէրէ.

— fuora, *renvoyer, chasser*. պրուպռ վռռել. Հանել. մերժել. ֆեչէմէ.

— calci, *ruer*. կիցս Հարկանել. ոքացել. կիսաճել. ինեֆեռ. ինեֆեռ ռռբռճ. լէֆինի ռոնռճ.

— alla vita, *serrer, marquer bien la taille*. պնդակազմ գալէ, յայչէլ (Հանդերձից). (—ռռռռռ) նչ ինչէռ. ոքը ոքը ռլռճ.

— addoso, attorno a checchesia, *se jeter à corps perdu sur qc. s'y porter avidement*. յարձակել ի վերայ. անկանել յամառանք ի վերայ իրիք. լէռռռինչէ խռլըրինչէ վռռճռ. ռիռռռլ ինչէռ.

Serratamente, *av. étroitement. 2. profondément. 3. succinctement, brièvement*. պինդ պնդով. պնդակազմ. անձկութեամբ. 2. ի խոր. խորագոյնս. 3. Համառռտիւ. կարճ ի կարճն. ռռբ. ոքը. ոքը ոքը. 2. ռեռինի. ռեչէնճե. 3. ֆըռռճռռ.

Serratéste, *sm.* *bagnolette*, f. գլխադիր ինչ կանանց. պէհ Նուվ ֆռռեռ.

Serrátola, *sf.* *sarrette*, f. սղոցաձեւ. պէհ Նուվ ֆեչռ.

Serratúra, *sf.* *fermeture, serrure*, f. 2. *achèvement, accomplissement*, m. դիր. փակումն. ալիք. փակոյց. փականք. 2. կատարումն. գլուխ. ալէչռ. 3. դիրէրէ. ֆեռեչէ.

Serrasccénte, *sm.* *fanfaron*, m. *fanfaronnade*, f. *vantardise*, f. պարծուկ. ֆըյնաճռ—ռռճ. ֆռռլըրճէ.

Sérto, *sm.* *guirlande*, f. պսակ, բոլորք. խոյրձն ի ծաղկանց. ևչէճռճեն ֆռռճ. ֆռռիլճեռ.

Sertrísto, *sm.* *méchant*, m. պր չարագործ. ֆեչռ. ռեֆեռռ.

Sértula campana, *sf.* *mélilot*, m. ղեղուծած. խոտ ինչ. ևչէլէռ—ռլէչ. ոքը Նուվ օն.

Sérva, *sf.* *servante, fille, femme de service*, f. աչաքին. ծառիչռռ. աղջիկ. գերազասանիկ. ֆռռլէչ. ևռլռլռչէ.

Servábile, *a.* *qu'on peut garder. պահելի. պահելոս. ռռքռռռլըբ.

Servaccío, *sm.* *mauvais domestique*, m. չարծառայ. ծառայ չար. ֆեչռ ևչռռճեռռռչ.

Servaggio, *sm.* *servitude*, f. ծառայութիւն. պաւսաւորութիւն. իչռռճռռռռռլըբ. ևչռռճռռ.

Servamento, *sm.* *conservation*, f. պահեցողութիւն. ռռքլռռռ. ևռճչռ.

Servare, *va.* *conserver. 2. réserver, garder. 3. observer. 4. maintenir*. պահել. ի պահեստի ունել. գնել ի փակագին. 2. պահել, ունել. յիշատակ իչռռճռռճեռռ. 3. պահել (զպատուիրանս). 4. պահել. պահպանել. պաշտպանել. ռռքլռռռ. 2. ևչռռճ ռլըճռռռ ռռքլռռռ. 3. (ֆռռռռռլըբ)—ռռքլռռռ, իռռռչռռ. 4. ֆըյռռռռռ. ևռճչռ իչռռճռռ.

Servatóre, *sm.* *observateur. 2. conservateur*, m. գրաչագրեր. օրինապահ. պատրիար-

Ծառայել. կամարար օրինաց. 2. պահպանօղ. պահելի. 6 ժամանելիք ի ներսի. 2. ներքսյան. հնչիւն ի ներսի.

Servente, *sm.* serviteur, domestique, m. 2. amant, m. Ծառայ. պատանեաց. կերակրատուն. 2. պատանի. 3. Համանի. սեռական. իշխանական. 2. ուշիմ. ճեղինոն. — *a.* servant, e. Ծառայօղ. կամարար. իշխանի ներքին. իշխանելի.

Serventése, *sm.* serventes, m. pl. ապ ինչ քնարական երգոց. լերի պետերին պէս ծառայել.

Servétta, *sf.* petite servante, f. աղիկ. աղախին. ճանկատար. ի ներսի կանչելի.

Servidórame, *sm.* valetaille, f. վերջաւորն. ընդծառայ. Ծառայք. գասակ Ծառայից. իշխանիներուց. իշխանիներ ծոցը.

Servidóre, *sm.* serviteur, domestique, m. Ծառայ. ընդծեին. պատանեակ. պատաներ. իշխանիներ.

Servigiále, *sm.* domestique, m. 2. convers, m. converse, f. Ծառայ. 2. Ծառայ հիւանդանոցի. վանական եղբայր. քոյր. կամ. Իշխանիներ. 2. Խորհուրդ իշխանիներուց. իշխանի խոն ըռնիւղ. ըռնիւղ.

Servigio, *sm.* servitude, f. service, m. 2. opération, action, f. 3. service, plaisir, bienfait, m. 4. usage, besoin, m. 5. affaire, besogne, f. 6. obsèques, funérailles, f. pl. 7. service, m. Ծառայութիւն. Ըսպի. պատ. պատան. պատաւորութիւն. 2. գործ. յաղագս ինչի. 3. երախտիք. վաստակ. մարգասիրութիւն. բարերարութիւն. Հանգիստ. 4. պիտոյք. պէտք. կարիք. վայելուչութիւն. 5. իրք. գործ. պարտ. Հանդերձ. Ծառայութիւն. գործութիւն. 6. պատուի մեռելոյ. թաղման. յուղարկաւորութիւն. դիակնամեղութիւն. 7. կաշ կարասի. անօթք. պատք անգանդ. Իշխանիներուէ. Իշխանի. 2. ուխտ. 3. Իւլէ. Խեղ. Խնդի. Տերէ. Իւ ինչոյ. 4. Իջիկա. պարտիզի. հոգեր. Խնդ. 5. Իւ. լաւ. Հաղորդ. 6. Իւ ի պատրաստ. Իւրէնի ինչոյ. 7. ուռքա խոնջէ. Խոդութիւն. Գէլէնի.

Servile, *a.* servile. Ծառայական. պատաւորութեան. Իշխանիներուէ.

Servilità, *sf.* domesticité, f. պատաւորութիւն. Ծառայութիւն. Իշխանիներուէ.

Servilmente, *av.* servilement, bassement. իբրև. գծառայ. անարգութեամբ. Իշխանիներ ի նէ.

Serviménto, *sm.* servitude, f. service, m. Ծառայութիւն. պատան պատաւորութիւն. Իշխանիներ. Իշխանիներուէ.

Servire, *va.* servir. 2. être esclave, dans la servitude. 3. arranger, ruiner. 4. mériter, gagner, s'attirer. 5. récompenser, rémunérer. 6. servir, être bon à. Ծառայել. պաշտել. ի պատաւորութիւն կալ. պատ Տալ. կամակալ. 2. ստրուկ. գերի. Ծառայ լինել. Ծառայանալ. 3. ուշիմ առնել. գործել. խուել. 4. արժանի լինել. յանձն Ձգել. առանալ. չահել. 5. Ծառայել. վարձաՀատոյց լինել. 6. լինել պիտանացու. չահելական. օգտակ. Իշխանի. Իշխանիներ ծոցը. 2. Ի ներ. 3. Ընծ

Ինիներ. Իշխանութեան. իշխելոյ ինիներ. 4. ընծէ օլնե. տեղ ինիներ. Գասակներ. Ներինիներ ինիներուէ. 5. Իմա. Հանգստանէ Իշխանիներ. 6. Ներսեան. Ների օլնե.

— alcuno di danari, fournir, prêter de l'argent. տալ. Ծառայացուել. Ընդ արծաթ. Ինչս Ծառայ լինել. Իշխանեմ Վերջ.

Servirsi, *vp.* se servir, employer. վարել. ի Ձեռն առնուլ. ի գործ. ի կիր արկանել.

Servitóre, *sm.* service, m. Ծառայութիւն. 2. Հանդերձանք Ծառայութեան. տեղիք Ծառայիս. յորինուածութիւն կերակրոց. Իշխանիներուէ. 2. ---ներուս պետին Իշխանի Ծառոյ.

— a, a. servi, e. 2. méritè, gagné, e. Ծառայեալ. 2. արժանի գտեալ. չահեալ. ստացեալ. Իշխանի լինել. 2. գործուածոց. լաւ Ծառ. գործուէ.

Servitóre, *sm.* serviteur, domestique, m. Ծառայ. պատան. պատանեակ. պատաւոր. Իշխանիներ. Ներինիներ.

Servitorino, *sm.* petit laquais, m. Ծառայ փոքրիկ. պատանեակ. մանուկ. ի ներսի Իշխանիներ.

Servitrice, *sf.* servante, f. Ծառիկ. ազախին. հնչուէ. Ծոնէ.

Servitù, *sf.* service, m. servitude, f. 2 gêne, f. lien, m. 3. domestiques, m. pl. 5. redevance, f. Ծառայութիւն. պատաւորութիւն. պատ. պատան. 2. Ծառայութիւն. ստրկութիւն. գերութիւն. 3. ընդպատուհասութիւն. չահ ապրանաց. Հարկ. կապանք. 4. կերակրատուն. ընդծառայ. գասակ Ծառայից. 5. տարեւոր Հաս. մուտք. Իշխանիներէ. Իշխանի. 2. Ներսէնի. Գասէնի Գերէնի. 3. Գեղ. Գեղացիներէ. Հնչիւն. Գղ. 4. Իշխանիներուէ. 5. Իշնէնէ ներ. Իշտ.

Serviziale, *sm.* clystère, lavement, m. ողղական գեղ. գրեա. Հօգնա. 2. *v.* Servigiale.

Serviziáto, a, *a.* obligeant, e. կամարար. Հանդգնաւոր. Ծարքաւոր. Իշխանիներ. Իշխանիներուէ.

Servizio, *sm.* service, m. Ծառայութիւն. Իշխանիներուէ.

Servizióne, *sm.* grand bienfait, m. մեծամեծ երախտիք. բազում մարգասիրութիւն. պետ Իշխ. գործ.

Sérvo, *sm.* esclave, m. 2. domestique, valet, serviteur, m. Ծառայ. ստրուկ. գերի. 2. պատանեակ. պատաւոր. Ծառայ. Իշխ. 2. Իշխանիներ. դերեակ.

— a, *a.* de servitude, servil, e. Ծառայական. պատաւորական. Ստրկանաւր. Իշխանիներուս պէս. Իշխանին.

Sésamo, *sm.* sésame, m. կնձիի. *չուչմայ.

Sescálco, *sm.* maître d'hôtel, m. տանեպետ. Հացապետ. Եվ տոհ.

Sesquialtero, a, *a.* sesquialtère. մի եւ կէս. Ընդեսակ եւ կէս. մի դ.

Sesquidóppio, a, *a.* sesquidouble. երկապատիկ եւ կէս. իւր դ.

Sesquiottávo, a, *a. sesquioctave.* Դրջնապի եւ ութերորդ մի. մասնագա եւ ութերորդ մասն մի. պէր ը ջերաբ վե վերեւնեին վերեւ.

Sesquipedále, *a. d'un pied et demi.* 2 fig. *extraordinairement long.* Ասն մի եւ կէս. միոյ ասին եւ կիսոյ. 2. երկայնաձիգ յոյժ. անմարիչ. պէր պատարի այսի (խօսելակերպ). 2. վեր ասքան.

Sesquiquárto, a, *a. sesquiquarte.* Դրջնապի եւ չորրորդ մի. գասնագա եւ չորրը մասն. պէր վե ըրեւնեի ջերաբ.

Sesquitérzo, a, *a. sesquitierce.* Դրջնապի եւ երրորդ մի. պէր ը ջերաբ վե ըրեւնեին վերեւ.

Sessagenário, a, *a. sexagénaire.* վաճանասնեան. - ըրինել ըուլնար.

Sessagésima, *sf. sexagésime*, f. երկրորդ կիրակի քառասնօրեայ. պէսիսի օրանեան եկեղեի դասերը.

Sesságono, *sm. hexagone*, m. վեցանկիւնի. - ըրը ունեին լեին. ըեւնեան. ռեհոն.

Sessánta, *num. soixante.* վաճանուն. - ըրինել. - եղիներին.

Sessantamila, *num. soixante mille.* վաճանուն հազար. վեց բեւր. - ըրինել պէս.

Sessantesimo, a, *a. soixantième.* վաճանեորդ. - ըրինելեանը.

Sessantina, *sf. soixantaine*, f. վաճանասոր թիւ. վաճանուն մի. - ըրինել գասնի.

Sessennio, *sm. espace de six ans*, m. վեցամեայ ժամանակ. - ըրը բեւ ունեին ըրը բեւ.

Séssile, a. *sans soutien.* որոյ չեք մերի. պեռնեին ունի.

Sessione, *sf. session, séance*, f. նիստ. գասմարեին. մասնասիր ժողով. պեռնեին մը. գասլաւոր. պերեն.

Sessitúra, *sf. repli d'une robe, ourlet*, m. կորնեին. ամփոփելը. հանդերձեին գասոգրասս ի ներքս առ ի կարելոյ եւ կարճելոյ. *ծոմոյ.* գասոս.

Sésso, *sm. sexe*, m. ազգ. սեր. տէմ. բնասեին. արուեին. իգասեին. 2. Մնդասական անդամը. գինս. ֆերբ. - ած. 2. - ած ներբերն. - ըրին ներբելս.

Séssola, *sf. écope*, f. ֆեռայ գոգասոր ի ֆասվել զջուրս նաւակաց. գասլերբս ասլասնոս գլուասոցած նասեռոր պերեն.

Sesta, *sf. compas*, m. 2. *sexte*, f. կարկին. 2. վերերորդ մաս (ասասանեղեն պաշասանից Հասմպերգաց). պերերոր. վերերեւ. 2. - ած.

Menar le seste, *courir à toutes jambes.* պրագ ըռինանալ. երագիլ. Ձեզելլ. վերեւելերի - ած. վե - ելերինելեր.

Sestáre, *va. mesurer, compasser.* չափել. Հշռել. կարգնիել. վերեւելեանել. Ձեզը ինձ. - եռլելեր. ֆասգեր ինձեր.

Sestário, *sm. sorte de mesure ancienne*, f. Ձաշան. գասոս. կապիճ. պէր Նեվ եռլելեր.

Sestena, *sf. sixain*, m. երգ վեցերգեան կամ վեցիւղ սասիչ. - ըրը - ներբելը եռ - ըրը ներբելի ֆասոսեր.

Sesterzio, *sm. sesterce*, m. սասն լուծոյ. դրամ հին Հասոսոց. - եռոերբ.

Sestière,] *sm. sétier*, m. 2. *quartier*, m.

Sestiéro,] ջասնաս. Ձաշան. գասբաղաղ. 2. վեցերորդ մասն քաղաքին. թաղ. պէր Նեվ եռլելեր. 2. Հաճելլեր.

Sestile, *sm. sextil*, m. 2. *mois d'août*, m. վեցերորդ մասն չորնաղ տարեքոլին. քաղաքականեին աստեղագ ի միմեանց 60 աստիճանագ. 2. Նոյեմբեր. ագոստոս. - ըրինել պերեն ինելեր գասոգ. - ըրը ներբելը գասոգ. 2. - ըրեռ պէս.

Guardar di —, *regarder de côté, de travers.* ֆեռեին Ձաղել. Ելբի գասոգ.

Sésto, *sm. ordre*, m. *mesure*, f. 2. *compas*, m. 3. *cintre*, m. 4. *format*, m. կանոն. կարգ. յարքնասնաձեռնեին. չափ. պայման. Ձշդասնեին. 2. կարգին. 3. գասած. ծոց. բոլորակաձեռնեին կամարաց. 4. Ձեւ. չափ. մեծասնեին գասոց. երկայնասնեին եւ լայնասնեին երեսաց մասներից. գասնան. գասոգ. - ըրա. Նեվ. գեհեռնեի. - ոլոլասնեին. 2. վերերոր. վերերել. 3. վերեր գասըեռ. 4. ոչնաղ պերեն - ելասնեին. եռլելասնեին. 5. *v.* 2 in Sestiere.

— a, *a. sixième.* վեցերորդ. - ըրինելը.

Sestodécimo, a, *a. seizième.* վեշասասներորդ. ըռ - ըրինելը.

Séstuplo, a, *a. sextuple.* վեցպատիկ. - ըրինել գասն.

Séta, *sf. soie*, f. 2. *étoffe de soie*, f. մետաքս. կերպաս. ապրատ. 2. Հանդերձ մետաքսեայ. բեհեզ. կերպաս. եղեռ. վերերեւ. եռերելեանի. գասըեռ. 2. գասոլ. ածի.

Setajuólo, *sm. marchand de soie*, m. կերպասասվաճառ. պերեռոլ. գասոլ գասվերելեանը.

Setáta, *sf. grande soif*, f. Տարաս ասասին. պասաք. վեր - ըրինելը գասն. ըեհելեան.

Séte, *sf. soif*, f. 2. fig. *envie, cupidité, avidité*, f. Տարաս. ասասաք. 2. ցանկասնեին. անշանաք. անյագ սեր. - ըրինելը գասն. ըեհելեան. 2. Հասրեի. ալե.

Setería, *sf. soierie*, f. բեհեզեպաք. կերպասաք. եղեռ գասոլեր.

Sétola, *sf. soie des animaux*, f. բոյլ, m. 2. *brosse, vergette*, f. 3. *gerçure*, f. ֆոցասոտոն. Տար. մազ թեռ. ֆոցոտնագեալ. 2. ասել ասեւեղէն. * ֆոցասոտ. 3. գեզասնեին. պասասուած. վերեւկասին (Ձեռաց, յրեմանց). գասոս ֆերբ. ինելեր. ֆերբ. 2. վերեր. ֆերբ. 3. (գասոգասոտ ելբեր) ըռինելեր.

Setoláre, *va. épousseter les habits, brosser.* ասեւեղէն ասելաս չվել, մաքրել, գեռնեին ի բաց ծմի ասելէ. ֆերբ ըռինելեր. վերեւելեր.

Setolína, *sf. petite brosse*, f. ասել ասեւեղէն. վերեւելեր.

Setolóso, a, *a. garni de longs poils.* ազ.

Setolúto,] *s'emploie aussi*, ֆոցոտնագեալ. ֆոցոտնագեալ. Տարի. Տեռասքի. ֆերբ. - ֆերբ.

Setóne, *sm. séton*, m. չասն ասեւեղէն. ֆերբասն եռ.

Setóso, *v.* Setoloso.

Sétta, *sf. secte*, f. 2. *conspiration, faction, ligue*, f. սպանդ. Հերձասած. ասասին. երկրասն ասյասեին. 2. ֆորշոտ ապասասքասիեան. խասքի. գասնասրասեին. ֆեր

հեպ· հինգեր· ֆէբթ· պէօլեթ· թաթիեն· 2· պէօլ· պէր հին· հինգերորդ· հինգեր·

Settagone, *sm. heptagone*, m. եւթանկիւնի· եւթ պէօլեայ եղեր·

Settanta, *num. soixante-dix*. եւթանասուն· եւթերորդ·

Settantésimo, a, *a. soixante-dixième*. եւթանասներորդ· եւթերորդական·

Settário,) *sm. sectaire, sectateur*, m. աղանդաւոր· աղանդաւոր· հետեւող· աղանդաւորական· ֆէթթէրը· պէր պէօլեղ եղեր·

Sétte, *num. sept*. եւթն· եւթ· պէօ· հինգ·

Settegiánte, *a. factieux*, se. աղանդաւոր· հերձուածող· խռովարար· պէօլեղ եղեր· փոթթօ·

Setteggiáre, *vn. faire secte*. հերձուածս առնել· երկպառակութիւնս մտճծանել· բաժինս արկանել· երկպառակել· ֆէթթօ, վէլէնէլ եէէռծոմ· պոլոմ·

Settémbre, *sm. septembre*, m. հոկտեմբեր· սեպտեմբեր· հինէրբէ· եղ·

Settembréccia,) *sf. automne*, m. աշուն· պշ·

Settémbria,) Ծնունդ· ած դաշտ· ին·

Settembrino, a, *a. du mois de septembre. 2. (vin) affaibli*. սեպտեմբերի· հոկտ սմանան· 2· (գինի) անզօր, անպտղական· հինէրբէ պյօ· փուիր· 2· ֆօ·վէնէրօ·ղ (եէթոմ)·

Settenário, a, *a. septénaire*. եւթն· եւթնանի· եւթ·

Settennale, *a. de sept ans*. եւթնամեայ· եւթ եէլլէղ·

Settentrionale, *a. septentrional, e. arctique, boréal, e*. հիւսիսային· հիւսիսական· էվ·ան·

Settentrióne, *sm. septentrion, nord*, m. հիւսիս· հիւսիսակողմ· էվ·ոլ·

Settimána, *sf. semaine*, f. շաբաթ· եւթնեակ· աւուրց· հեֆթէ· հաֆթա·

Settimanalmente, *av. chaque semaine*. ի շաբաթի շաբաթէ· յամենայն եւթնեորդս· հեր եֆթթին·

Settimáno, a, *a. septième*. եւթնեորդ· եւթներորդ·

Settimo, a, *a. septième*. եւթնեորդ· եւթներորդ·

Settina, *sf. le nombre de sept*. եւթն· եւթնեան· եւթ պօյ·

Sétto, a, *a. divisé, e. fendu en deux*. հերկատ· հեղբեալ· բաժանեալ· եղ պէօլէ·ռէ·ղ·

Settóre, *sm. secteur*, m. հատած (բոլորակի)· պ·ուէր ֆ·ս·ը·

Settotraverso, *sm. le diaphragme*, m. առաջագաս արան· * ստոծանի· եղ·ոլ·

Settuagenário, a, *a. septuagénaire*. եւթսնամեայ· եւթնեայ եղ·ոլ·

Settuagésima, *sf. septuagésime*, f. եւթսնամեայ կիրակի· եւթորդ կիրակի յառաջ քան զքառասնորդս· եի ուէրի պպոլ·ըշտան եէլէն, եղ·ոլ·ոնի պպոլ·ոլ·

Séttuplo, a, *a. sept fois plus grand, e*. եւթնապատիկ· եւթ եղ·ոլ·ի·)

Seudománte, *sm. faux devin*, m. սուտ հարցուկ· զդհապատում· ֆ·ը·ղ·

Severamente, *av. sévèrement, rigoureusement, durement*. խիստս· խոիս· սաստկագնա· սաստկական· անաւելման· անողորմ անո·

Severità, *sf. sévérité, dureté*, f. խստութիւն· անաւելութիւն· անողորմութիւն· զժդայականիւն· անողորմ·ղ·ը· ա·ոլ·ի·ը· ղ·ոլ·ոնի·ը·

Severo, a, *a. sévère, rigide. 2. grave, sérieux, se. խիստ· սաստիկ· զժդագին· անաւելա· 2· զժ·ոլ·ոմ·ի, խոիս (ոլ·ոմ·ի)· ա·ոլ·ի· ա·ոլ·ոնի·ը·ղ·ը· 2· ղ·ոլ·ի· ի·ղ·ի· ա·ոլ·ի (ի·ը)·

Stare in sul —, *se tenir sur son quant-à-soi*. հոգալ ինքեան եւ չքով գնալ· զանձն ծանր եւ ի չքի ունել· հոգալանալ· ա·ը·ղ·ը·ի· ա·ը·ղ·ը· ի·ո·ի·ը·ղ·ի·ը·

Sevízia, *sf. cruauté, inhumanité, barbarie*, f. անագորդութիւն· զժդաւորիւն· անողորմութիւն· ամարդութիւն· ը·ղ·ա·ի·ը· ա·ը·ղ·ո·ի·ը·ղ·ի·ը·

Sévo, *sm. suif*, m. հաթով· ծրագա· ֆ·ը·ղ·ո·

Sevráre, *va. séparer. 2. sevrer*. բաժանել· զատանել· պ·ը·ղ·ի·ը· ի·ը·ղ·ո· ղ·ի·ը·ղ·ի·ը· ի·ո·ի·ը·

Sévro, a, *a. séparé, e. sevré, e*. զատեալ· զատ· պ·ը·ղ·ի·ը·

Sezióne, *sf. section*, f. հատած· հատած· հատուած· բաժանումն· պ·ը·ղ·ո· ղ·ի·ո·ի· ղ·ի·ը·ղ·ի·ը·

Sezzájo,) a, *a. dernier, e. ultime*· վերջին·

Sézzo,) ·ա·

Sfaccendáto, a, *a. fainéant, désœuvré, e. 2. inutile, infructueux, se*. անգործ· զաւարի· պարապարտ· 2· անպիտան· անօգուտ· ի·ղ·ի· ա·ը·ղ·ո· 2· ի·ը·ղ ի·ո·ի·ը·ղ· ֆ·ո·ի·ո·ի·ը·

Sfaccettáre, *va. facetter, tailler à facettes, user*. անվիճ անվիճս, բազմանիի գործել (գանանս պատուանան)· պ·ի·ը·ղ·ի·ը· ֆ·ո·ի·ը·ղ· ի·ո·ի·ը·

Sfacciamento, *sm.*) *effronterie, impudence*, f.

Sfacciataggine, *sf.*) *hardiesse*, f. լրտութիւն· լկտութիւն· լրբշտութիւն· ժոպհոթիւն անամօթութիւն· * անբիւանութիւն· ա·ը·ղ·ը· ի·ո·ի·ը·ղ·ի·ը·

Sfacciatamente, *av. effrontément*. լրտութեամբ· լրբերէ երեսաբ· յամաօթիմ· ա·ո·ո·ի·ո·ի·ը·ղ· ի·ո·ի·ը·ղ·ի·ը· պ·ի·ը·ղ· ի·ո·ի·ը·ղ·ի·ը·

Sfacciatéllo, a, *a. un peu impudent, e. petit effronté*. փոքր մի լրբ· լրբնի· պէր ա· ի·ո·ի·ը·

Sfacciatezza, *sf. impudence, arrogance, effronterie*, f. լրտութիւն· անամօթութիւն· ժոպհոթիւն· լրբշտիք· ի·ո·ի·ը·ղ·ի·ը· ի·ո·ի·ը·ղ·ի·ը·

Sfacciáto, a, *a. arrogant, effronté, e. téméraire*. 2. (*cheval*) *qui a le chanfrein blanc*. լրբ· լրտի· լրբոյ· ժիս· անամօթի· * անբիւս· 2· ապիսի ձիոյ, (լրբ·ոյ· ի·ո·ի·ը·ղ· ի·ո·ի·ը·ղ· ի·ո·ի·ը·ղ· ի·ո·ի·ը·ղ·ի·ը·

Sfaldáre, *va. couper par tranches*. հատանել, հեղգել եղեղ գնաս եղ եղ·ղ·ոնս· ի·ո·ի·ը·ղ· ի·ո·ի·ը·ղ· ի·ո·ի·ը·ղ·ի·ը·

Sfaldársi, *vp. s'exfolier.* փեսվել, անկանել իր ինքնուն ներքնուն. Խոխի, ներներ ին. Խոչոր խոչոր սյուներ, սեսվել.

Sfaldatúra, *sf. exfoliation,* f. բաժանումն, Համած ի ներքնուն. Խոչոր խոչոր պեսվելոն.

Sfaldellâre, *va. empaqueter. 2. briser, concasser.* Տրաիլ. պատասել. պատել. 2. մանրել. ջեսալ. փչել. Չսիջսիել. (Խոհել) տարած. 2. ոսկրսիոն. Խոչոր խոչոր.

Sfallare,) *vn. faillir, se tromper, se mé-*
Sfallire,) *prendre.* սխալել. փրխալ. մոլորել. Խանչսիել.

Sfalsáre, *vn. parer le coup, esquiver, éviter.* խուսափել. Ի Չարանդոն. ընդունդոն առնել, ի գերև. Հանել. գՀարուսա. Ելևէնդան սիվիչսի. ոսքընիսի. պրդոյոյ տեղի ինիլ.

Sfamáre, *va. rassasier. 2. contenter, satisfaire.* յագեցնդանել. Հարկանել, անդուռանել գդաղ ուրուք. 2. Հարկանել գնաիսար. կատարել գրանկոսիեն գկամն. Հանել գինու. ուչադրսիի. 2. Խորհրդ Խոլ ինիլ. Խընդոյ ինիլ.

Sfanfanáre, *va. ruiner, détruire.* սպրեացաել, առձել. կործանել. տատալել. Խոչոր խոչոր. Խորով ինիլ.

Sfangáre, *vn. marcher dans la boue.* ընդ ցեխ գնալ. ընդ տիղմ երթալ. լոսոդոսի ինիլ.

Sfangársi, *vp. se tirer de la boue.* պրծանել. Հանել ի տղմոյ. Հողոպրել. սպրել ի պեսպես պատաշաց. լոսոդոսի ըզանձ. Խոլորել. Հալոնսիոսի ներոնսիոյ.

Sfardáre, *va. démasquer.* գպատճառել գիմակն ի բաց Հանել. Սերկայել. տարերին ըզերեսին. ոլոլ ոլոչ.

Sfáre, *va. défaire.* եղծանել. քակել. քանդել. ոչոչոն. Խորով ինիլ.

Sfarfallâre, *vn. devenir papillon. 2. fig. exagérer, conter des sornettes.* ի թռչուն Թրիաւր կերպարանիլ. Ծակել Թրիաոյ փիր պատանս. 2. բարբանչել. ասելեայ բանս խօսել. ատատպոյտդանել գբանն. Խելեպեր (Խելեպեր) ոլոչ. 2. պիչոտիե Խօսչեր Խօսչեին. Խօսչեր խոպոտիեին, օֆ-օսիեին.

Sfarfallóne, *v.* Farfallone.

Sfarinacciáre,) *va. broyer, rendre fin comme*
Sfarinâre,) *de la farine.* փչել. փիրել. մանրել իրրեւ գալեւոր. ոսկ ինչ ոսքընիսի. Խոչոր.

— *vn.*) *tomber en poussière, se ré-*
Sfarinársi, *vp.*) *duire en farine.* դառնալ ի փոշի յայերը. Խօչ. ոսկոս Խոչոր.

Sfarinacciolo, a, *a. qui se réduit aisément en poudre.* փիրելի. բեկոտ. դիւրաբեկ. Խօսչ Խօսչոս Խոչոր.

Sfarináto, a, *a. réduit en farine. 2. farineux, se.* փիրեալ. փչեալ. ի փոշի եղեալ. 2. կակուղ. Հատն չոյժ. դիւրին ի փիրել (պատղ). 3. ապխակ. պղծոտ չոյժ. ի գոյն ալեր. Խօչ Խօսիոչ. Խոչոր օլնալ. 2. Խոր Խրչեր. Լսիոտ Խրեր. Խրչեր (Ֆրչեր). 3. Խոր պչոյ. Խոր ոլըե. ոսկ րեսին.

Sfarzáccio, *sm. grande somptuosité,* f. մեծապա փառաւորութիւն. չքեղութիւն. Ի-չքեղ. ապուճի.

Sfárzo, *sm. faste, appareil,* m. *pompe, magnificence,* f. պերճանքութիւն. չքեղութիւն. մեծարուք. մեծապատ փառաւորութիւն. մեծապատ պատրաստութիւն. ապատ. պերճանք. Ճոխանկանութիւն. ցոյցք. Խոնդն. ապերճանքն. Խիլն. տարտն. Խեղճութիւն.

Sfarzosamente, *av. pompeusement, avec magnificence.* պերճանքութեամբ. մեծարուք, մեծապատ փառաւորութեամբ. Ճոխանկանութեամբ. ապերճ ինչ.

Sfarzosità, *sf. faste,* m. *pompe,* f. պերճանքութիւն. պերճանք. փառաւորութիւն. ապզանք. Խոնդն. Ի-չքեղ. Հուչքն.

Sfarzóso, a, *a. magnifique, splendide.* մեծարուք. պերճ. մեծապատ. մեծապատ. Հղանալ. չքեղացուր. փառաւոր. ապերճ. Խոնդ. տարտ ինչ. Խեղճութիւն. Խիլ. Խեղճ ինչ. պերճ ինչ.

Sfasciáre, *va. démailloter, débander. 2. dégrader, détériorer, ruiner.* լսանանել գմանրարուն. արձակել. Հանել ի խանձարրդ. 2. քակել. Հեղել. տապալել. փլուզանել. խորտակել. Խոնդոսիոն ըզերեսին. 2. սեռոյն. Խեղճ. Ֆրչոյ.

Sfasciatúra, *sf. sciage,* m. *2. sciure,* f. պրոցիչն. 2. տարեղ պրոյն. պրոցոյն. պեռ-Խերեխլեր տեսի. 2. պեռ-Խերեխ Խոչոր-Խոլոչ.

Sfasciúme, *sm. décombres,* m. pl. *débris.* ապրանք. փած. վիրան. Խորով.

Sfastidiáre, *va. désennuyer.* գոյնալ. ժամզվիչ գնանդրոյն. բառնալ գնանդութիւն. ջանձլըլը ոոոլնոյոն. պեվլինլիի տեսի ինիլ.

Sfastidiársi, *vp. se réjouir, se désennuyer.* միանգամ ախորժիլ. զուարճանալ. Իներ-ըոր Հոգլ ինիլ. տեսի Խեչեր.

Sfataménto, *sm. mépris,* m. *mépris.* արհամարհանք. անարգանք. Խորչոր. Խոնդն.

Sfatáre, *va. mépriser, se moquer de.* արհամարհել. պղծանել. չքնաղ բանի. քամահել. Խորչոր. Հոխոր. Խնդն ինիլ.

Sfatatóre, *sm. qui méprise.* քամահիչ. պղծանիչ. արհամարհող. Խորչոր. Հոխոր Խոն.

Sfátto, a, *a. défait, ruiné, e.* քակեալ. եղծեցած. ապեր. պեռ-ըլոլ. Խեչլեալ.

Sfavillaménto, *sm. éclat, étincellement,* m. *splendeur,* f. փայլեան. պղպզաջիւն. շողիւն. պղծամանիութիւն. Խորլոս.

Sfavillare, *vn. étinceler, briller, luire.* փայլել. փոփոխել. շողալ. փայլատակել. պղպզալ. Խորլոսի. Խեչեբոլոսի.

Sfavorévole, *a. contraire.* չսիդոյ. Հակառակ. Հանդ. տչոյոյոսոչ. տեսի.

Sfavorire, *va. desservir qn. préjudicier, désobliger.* Ֆասել. Հակառակել. չսալ. Հնար. ըչոսիչի ինիլ. պեռ Հանել վիրեն. Խոչեբլեչ պեռեն.

Sfecciáre, *va. enlever le lemarc, la lie. գմրուր ի բաց պարել. Խորնոյոսո ալեր.*

Sfederare, *va. ôter l'oreiller de la taie.* Հանել պատեանս բարձից մաղից. Խնչ Խոխըեչեն Ֆեսեցնեն ըզերեսին.

Sfegatato, a, *a. éperdu d'amour, amouraché,*

e. ցանկացող • տարիպահալ. Հարեալ սերով. • սէրէ • սէրասէր.

Sfelice, a. malheureux, *se.* չուսանական. եղեռնաւոր. Թշուառ. եղուկ. Խոշխոջ. • սէրէն. • սէրասէրէ.

Sfendere, va. fendre, couper en long. Ճեղքել. Հերձուլ. վերկաթոնել Ճեղքուած. Խորհուրդ. • ջրհոսէ • ջրհոսուած Խորհուրդ.

Sfenditúra, sf. fente, f. պատռուածած. վիճակումն. Խորէն.

Sfera, sf. sphère, f. գունդ. չրջանակ. բոլորակ. 2. աստեղապետութիւն. գիտութիւն, Ճառք գնդոց երկնից. 3. ասչմանն. պատմանչափ. վիճակ. • ջրէ. • ջրէն. 2. Իւր գնդէն. Իւրն վերնէն. 3. Հոգոց. Լսելիս • Իւրն Հոգւոյ.

Sferale, a. sphérique. գնդական. գնդաձեւ. բոլորէն. բոլորակ. Խոշոշէ. • ջրէ.

Sfericamente, av. sphériquement. բոլորաձեւ. քան նմանութիւն գնդի. բոլորակ չորջանակաւ. • ջրէ.

Sfericità, sf. sphéricité, f. գնդականութիւն. գնդաձեւ. կերպարանք. բոլորաձեւութիւն. Խոշոշէ.

Sférico, a, a. sphérique, rond, e. գնդական. գնդաձեւ. բոլորէն. բոլորակ. բոլորաձեւ. • ջրէ.

Sferóide, sf. sphéroïde, m. գնդաձերպ. նմանկերպ. • ջրէ. • ջրէն. • ջրէն. • ջրէն

Sfigurito, a, a. maigre. Վախ. չարաուես. Իշա. ւագան. Լիրեն.

Sfilacciáre, va. effaufiter, effiler. պատառել ի մանէնս. լուծանել գձիգսն. ցաւատել. *բդ.ցուել.* Նիս. Նիս. բնել. Ինել ինել ընէ՛որ-Ֆած. Ինիրին ինիրին ելնել.

Sfilacciársi, vp. s'effiler. քրջնել. լուծանել ինգսնի. պատառել ի մանէնս. Ինել ինել ընէ՛ոլ-ըրե՛. Ինիրին ինիրին ելնել.

Sfiláre, va. défiler. լուծանել գչարս. Հանել, գերծուել ի ինելէ (գչաւս). (Ինեաղին տանելերինի) Ինէ՛ոլեն ընէ՛որ-ըրե՛.

— vn. sortir des rangs, se débander. ելլել, ի Ճակատէ. Ինոդուլ գկարգն ի Ճակատս. ոչ-ըրե՛ան. ուՃ՛ան ընէ՛որ.

Sfilársi, vn. s'éreinter. խոխանել. ականջաց ոգին. ընկանել ոգին. ձանրաբ ելեալի ելերեւ-Ֆած. ելերինեան ընէ՛որ.

Sfilatamente, av. désordonnément, confusément, en désordre. խառն ի խուռն. վայրապար. անկարգս. ցան եւ ցիր. վայրապարութիւն. ֆոբ-ինեոբ-ըրե՛. Խոբ-ոռոբ.

Sfilato, a, a. défilé, dispersé, e. 2. éreinté, e. անկարգ. ցան եւ ցիր. վայրապարութիւն. 2. խոխանալ, ընկիալ ոգւո. ՈՐ-ըրե՛. ՈՈՒԼ-ըրե՛. ելերինե՛. 2. ելերուԼ, ելերինեան ընէ՛որ (ձանրաբ ելեալի).

Alla sfilata, av. petit à petit, l'un après l'autre. առանց կարգի. յօրինակս ոտինեան. խառն. առ ասկու ասկու. ՈՐ-ըրե՛. ֆոբ-ինեոբ-ըրե՛. ՈՐ-ը ՈՐ-ը.

Sfilato, sm. gonorrhée, f. սերմակաթելինեան դեւ ոտանելութիւն.

Sfilosofársi, vp. quitter la qualité de philosophe. Ինդուլ գիրքոբասութիւնն. ֆելլ-ըսոֆ-ըսութ-ըրե՛.

Sfingardággine, sf. paresse, f. պղերգութիւն. ծուլութիւն. յաւելինեան. Ինէ՛ոդել-ըե՛. ինոնել-ըե՛.

Sfinge, sf. sphinx, m. 2. énigme, f. սպինգ. գազան ինչ ձուացածին որոյ իրանուր ամբնձուն ինչ, եւ գլուխն մարդոյ. 2. ասելածուած. Ինոլ-ը-ինել. 2. ինիլնեն.

Sfinimento, sm. défaillance, f. նուաղութիւն. ինաղուիլ. Ինաղոլ. * մարմնոյ. գալաբ.

Sfinire, va. terminer, achever. ձանդ Հանել. կատարել. աւարտել. ի գլուխ Հանել. Ինէ՛ո-ըել. ելեր ելինել. ինիլնեն.

Sfioccare, v. Sfilacciare.

Sfiocinare, va. ôter la peau du raisin. ի բաց Հանել գկոխածս խաղողոյ. Ֆեղոէյն ելէ՛որ-ըսե՛.

Sfiondare, va. lancer avec la fronde. Ձգել քարինս պարանոյս. պարապարել. ա-ֆեռ ըել ընել. ոՐ-ըսե՛.

Sfiondatúra, sf. action de fronder, f. 2. gros mensonge, m. արձակելն պարանոյս. 2. անՀաւորն առա. ոռեռ-ըսե՛ ոՐ-ըսե՛. 2. պՀ-ըՀ-ը ելոլն.

Sfiorare, va. ôter les fleurs. Թօթափել, Թարշամացուցանել գծաղիկն. ելէ՛ե-ելերէ ոէ՛ե-ըՀ-ը, ֆեռ-ըսե՛ՈՐ-ը.

Sfiorimento, sm. v. Sfiorítura.

Sfiorire, vn. défleurir. 2. fig. se faner, perdre son éclat, l'excellence de son état. Թօթափել Տաղանդ. 2. Թարշամել, խամրել գեղոյ. եզծանել. ապականել. Թապաանել. ելէ՛ե-ելերէ ոէ՛ե-ըՀ-ը. 2. ևՀ-ելել-ելեն. ՈռՈ-ելեն ոէ՛ե-ըՀ-ը. ոէ՛ե-ըՀ-ը.

Sfiorítura, sf. chute de fleurs, action de défleurir, f. Թօթափելն ծաղկանց. ծաղկից Թօթափելութ-ը. ելելեր ոէ՛ե-ըՀ-ըՀ-ը. ոէ՛ե-ելե-ը. ոՐ-ը ելէ՛ե-ելերէ.

Sfiréna, sf. brochet de mer, m. գայլ ձկան ծովու. * կռնկաձուկ. ՈռոՈռ ոՐ-ելէ՛ը.

Sfiagellare, va. écraser. ընՀյՀաել. խոթապել. ելէ՛ոՀ-ը. ելէ՛ոՀ-ել.

Sfiottare, va. effloter. Հանել Ֆաւս ի ծաւսս. աղտոտել ծաւսդ. ոՀ-ոռոՀ-ոռ ոՀ-ը ելէ՛ե-ելերէ.

Sfocáto, a, a. refroidi, e. ագ. գրաացեալ. Տղաքացեալ. ՀՀՈՈՒԼ.

Sfociare, va. dégager, nettoyer l'embouchure d'un fossé, d'un canal, etc. բանալ, մաքրել գբերանս գեւաց. Լրանգաց· Լ՚ ՈՐ-ելէ՛ը ինե-ելելե-ը.

Sfoconáto, a, a. qui a la lumière trop large, (պատրաստական անօՀ) որ փուչ-ոյ Ֆաղն կաթի ինն լայն է. ֆ-ելՀ-ելոռ ելոլն (ՖօԼ).

Sfoderáre, va. dédoubler. 2. faire sortir, faire paraître. 3. dégainer. մերկանալ զպատեան. Հանել զպատենս. 2. Հանել. երեՀելացանել. յայտ անել. 3. մերկանալ զսուր ի պատենից. ՈՀՀՈՐ ելէ՛ե-ըսե՛. 2. ՈՀՀՈՐ ինելէ՛ե-ըսե՛. ՀՐՀՈՒ ելէ՛ե-ըսե՛. 3. (ֆելելՀ՚) ֆէՀՈՀ ելէ՛ե-ըսե՛.

Sfogaménto, sm. évaporation, effusion, f. 2. soulagement, allégement, m. ի վեր բաբերել. ՀաՀելել. գեղաՀել. ընելել. Տղաքանել. 2. փոխոդանք. ոՀՈՀՈՒ-ըսե՛ՈՀ-ը. ոՀՈՐ-ըսե՛ ՀՀՈՒ. 2. ԽոՀելել-ըՀ-ը. ոՀ-ելելե՛.

Sfogáre, va. décharger, épancher. ՏաՀ, արտաբս. Հանել. ԹաՀարք առնել. Թապել. Հեղուլ. 2 Դուռ ազելոյ ցանել. ձգոմոյ ցանել. ԹեՀեՀացուցանել. ոՀՀՈՐ-ը. ոՀՀՈՐ-ը. ոէ՛ՀՈՐ ելէ՛ե-ըսե՛. 2. ոՀ-ը, ոՀ-ելե՛ ՀՀ՚ Խրել.

— vn.) évaporer, exhaler, couler. 2.

Sfogársi, vp. se décharger. 3. suppurer bien. ի վեր բաբել. Ինել. յորել. գեղալ. Տղաել. արտաբս. 2. ափոխել գձանձ. ՀաՀելել գրաաս արտին. վՀՀաս ոՀելոլ ելոՀՀելել. 3. ՏոՀել. Թարախոյ. արբել. վիրաց· ՈՀՀՈՐ ելէ՛ե-ըսե՛. ոՀՀՈՐ-ելՀՀՈՐ-ը. ինելել. 2. Խոբ-ելելել ոՀՀՈՐ-ը. ոՀ-ելելե՛. ՈեՀ-ելել. ոՀ-ելե՛ ՀՀ՚ ելե՛. ԽոՀելելեՀՀ-ը. 3. ՀՀՈՐ ինե-ելելեՀՀ-ը. ելէ՛ե ոՀՀՈՐ.

Sfogáto, a, a. exhalé, coulé, e. 2. soulagé, mitigé, e. 3. bien aéré, bien ouvert, e. 4. haut, e. ՀաՀելոյ. ՏաՀոյ. 2. ելեՀելելացեալ. ափոխոյ. գաՀոյելոյ. 3. բաց (անՀ). 4. բարձր. ելէ՛ե-ըսե՛. ոՀՀՈՐ-ելե՛. 2. ԽոՀելելեՀՀ-ը. ոՀՀՈՐ ՀՀ՚ ելե՛. 3. ՈՀՀՈՐ (ելեր). 4. ելէ՛ոՀՀ-ը.

Sfogatójo, sm. soupirail, m. ընչաՀան. օդաՏուտ. ոՀՀՈՐելՀՀ-ը.

Sfoggiáre, vn. s'habiller magnifiquement. 2. excéder, surpasser. Տանդերձս պաՀանս զգենուլ. ելեՀելելեՀՀ ելելելելել. պՀՀելել. * Տպրանք Հագուիլ. 2. Հյանել. քան չափն. անցանել զանդանել. ՈռոՈռելել. ելելելե-ը

ֆաւալնախ · լիակատար կերպիւ · 2· ամբողջ · ինչպէս հիմք ·

Sfoggiata, *sf. habillement riche*, m. մեծապայման հանդերձանք · պատմականք · լիակատար · ճոխ սկեռ ·

Sfoggiatamente, *av. excessivement*. յանձգութ · անչափազանցութեամբ · կարի · հոգոյն եղանակ · ընդհանրապէս ·

Sfoggiato, a, *a. magnifique, superbe, splendide. 2. excessif, ve. outré, e.* փառասէր պերճ · շքեղ · շքեղազգեստ · մեծապայման · շռայլասիրեալ · 2· անչափ · առանձինապէս · անպայման · ամբ · ահագնաչափ · ահագնապէս · փերպերանք · ծոռթ · 2· չափազանց · ինքնահաւանական ·

— *av. excessivement*. յանձգութ · կարի յոյժ · պարագոյն չափ գլխովին · ընդհանրապէս ·

Sfoggio, *sm. luxe, faste*, m. pompe, f. հռիսանապատիճութիւն · պերճասիրութիւն · մեծապայման · փառասիրութիւն · զեխութիւն · ինքնահաւանութիւն · փոքրոն · խոնարհութիւն ·

Sfoglia, *sf. feuille, lame de métal*, f. թիթեղ · թերթ · կաւած · նրբաշերտ · նրբերթ ·

Sfogliare, *va. effeuiller*. 3. fig. *exténuer*. տերևազարդ առնել · թափել, թափահարել գտնելոյս · 2· հանել, հաւանութիւն թիթեղացնս թիթեղացնս · 3· թերթել · մտքել · նրբերթելը ըստ պետութ · 2· նրբացնս նրբացնս ըստ պետութ · 3· նրբաշերտել · նրբաշերտելութիւն ·

— *vn. s'écailler*. անկանել, թափահարել գտնել, թիթեղացնս թիթեղացնս, մասն մասն երթալ զթիթեղացնս · նրբացնս նրբացնս պետութ · պրլելնել ·

Sfogliata, *sf. tourte feuilletée*, f. մաղ · պեռնձ ·

Sfognare, *vn. sortir d'un égout*. 2. *naître, éclore, paraître*. ի կոյնացնէ · 2· ի լոյս գալ · երևիլ · յորովայնել · ըստ ընդհանր · 2· ծագումն · պետնայս կերպիւ ·

Sfogo, *sm. évaporation*, f. *soulagement*, m. 2. *assouvissement de sa passion*, m. 3. *élévation d'une voûte*, f. ի վեր բարձրելութիւն · գեղանիկ · հասութ · 2· ձեղունի գործատութիւն · թափելութիւն գործոց · պետնայս · կատարութիւն յանկասիթեանց · 3· ատաղձ · բարձրացնելութիւն կամարաց · ծռելոս · գործատանութիւն · պետութ ընդհանր · 2· ամբողջ պետութ · գործատանութիւն · պետնայս · ամբողջ · պետնայս · ամբողջ · պետնայս · ամբողջ

լռադունեալ. յարատեւս. տպեղ. 2. եղծեալ. աւերեալ. 3. պղտիկ. օտար. անչափ. անշեղեալ. հեռանձնի. 4. անչափ. անշեղաբեր. լերինք. ոլիքին. 2. դշոխս ձոլ. 3. տարածեալ խոշոր. իւեղնելեին. 4. ֆիքրոն. գայթ.

Sformazióne, *sf.* laideur, difformité, f. անարգութիւն. տգեղութիւն. լերինք. ոլիքին.

Sfornáre, *va.* défourner. 2. accoucher avant le temps. Հանել ի հնոցէ. 2. անցուցանել. յառալ քան զժամանակն ծնանել. ֆոռնոցեան լընդունել. 2. վերինոցեան եվնել. զգշոռնոցիւ.

Sforniménto, *sm.* disette, f. manque, m. չքաւորութիւն. նուազութիւն. սերկաթիւն. լսկուրեան. սասկութիւն. գնհիանալ. գոռնոցեան. օլմոս.

Sfornire, va. dégarnir, priver. բանեալ զկոյն եւ գկազմած. զերծանել. Հանել. սերկացուցանել. թափուր առնել. զրկել. սասկ լինալ. եվնալ. խոռնել գնոցիւրոք. օդլոք. օլմոք. լընդունել. հանոսալ ընելոք.

Sfortificáre, *va.* fortifier. անքարգացանել. ամուր գործել. գնհլնելոք. գնհնեի լերինք.

Sfortúna, *sf.* infortune, f. malheur, m.

Sfortunaménto, *sm.* revers, m. disgrâce, f. պատահար. ապէտք. ֆնշտաատմիսին. եղեռն. յանդգնաբար. խորտակք. գոռ. պլլ. ֆնլնոսի.

Sfortunáre, *va.* rendre malheureux. ֆնշտաացուցանել. եղծել գործել. գոռնոցեան պլլ. ֆնլնոսի. պնեֆնլնելոք.

Sfortunáto, a, a. infortuné, e. malheureux, se.

Sfortunévole, *s.* ես. ֆնշտաատ. եղծել. Հեք. խորտակալ. գոռնոցոք. պնեֆնլ.

Sforzaménto, *sm.* effort, m. contrainte, f. բռնութիւն. բռնադատութիւն. զզլոսնզզլ ֆնիկ. գեղք.

Sforzáre, *va.* contraindre. 2. occuper, prendre par la force. 3. violer. 4. énerver. բռնադատեալ. բռնադատել. ասիպէս. ասգնադատել. 2. գբաւել. յաքշռակել. առնուլ բռնադատ. 3. բռնադատել. խորտականել. ապականել. լլկել. 4. չլսանել. Հարկանել. գինի. պարտաւորացուցանել. բեկանել զզօրութիւն. զբր. գեղք. գեղոյոք ֆնիկ. զշլոսնզ. 2. զբր ասլը ասլոք. գոսի ֆնիկ. 3. զբր ասլը գեզ գործոք. 3. ֆնելվելնոն ոքնլնոսիկ. հնլոք. գեսնոսի ֆնիկ.

Sforzársi, *vp.* s'efforcer. բանալ. հգնել. գոռն գործել. գոռի. զսլոսի ֆնիկ. ասլեզնոք.

Sforzatamènte, *av.* forcément, par contrainte. 2. violemment, avec violence. 3. diligemment. բռնութեամբ. բռնադատ. ակամայ. 2. սասոիկ. ուժգին. 3. ակնառ. փութով. բազում ջանիւ. փութով գնդանեամբ. զշշոսնզ. 2. իշեւ ընելնոսիկ. 3. զսլոսի ֆնե.

Sforzáto, a, a. forcé, obligé, e. 2. violenté, e. 3. abattu, e. faible. 4. violent, e. injuste. 5. extraordinaire, démesuré, e. 6. prémédité, étudié, recherché, e. 7. paré de son mieux. ասիպեալ. բռնադատեալ. ասգնադատեալ. 2. բռնադատեալ. լլկեալ. 3. պարտաւորեալ. ակամայական. 4. բռնագրօսիկ. բռնաւորական. անարժան. անչիմ. 5. արուարձ քան զառաքինական. անչափ. անշեղաբեր. 6. պատճհագործ. վերնագործ. պատճհեալ. բռնադատեալ. բռնագործիկ. ասէյորդ. 7. պճնեալ. պատճհեալ. զարգարեալ. ամենայն զարդու. զշլոսնզ. գեղդոոր. 2. խնդիրք. խօրհելնիկ. 3. էռնելիկոն պնլոք. հնլոք օլմոս. 4. զբր. հանգիք. 5. ասիպեան խոլոք. ֆնշտաատ. 6. զբր ասլը խոլոքզ. զբրսի ֆնելն. ֆոռնոցեան. զբրսի ֆնելն. ֆոռնոցեան ֆնշտաատ ասիպեան (ֆնիկոն, ֆնիկեն). 7. ֆնիկոն ֆնիկշզբրնելոք. ֆնոլն զշլոսնզ ֆնշտաատ ասիպեան.

Sforzatóre, *sm.* qui fait violence. բռնագործ. տարձապիչ. զզուիչ. զբր ֆնիկ. զբրդոոր ֆնշտաատոյոք.

Sforzevóle, a. tyran, qui use de violence. բռնաւոր. զբրդոոր.

Sforzevolmènte, *av.* fortement. պնդագործ. ամեան հագաբարձութեամբ. ասլոզ չափ. զբրսի մնալ. լնոոնիկ. ասլե ելե. զշլոսնզ.

Sfórzo, *sm.* effort, m. 2. armée, f. բան. փորձ. հաւաաոք. 2. զօրութիւն. զօրգունդ. կազմութիւն մարտի. ֆոռնոցեան. զշլոսնզ. ֆոռնոցեան. 2. ասոզիք. զբրսոոր.

Sfossáto, a, a. creux, se. enfoncé, e. 2. entremêlé de fossés. գոգաւոր. կիսգեալ. խառնացեալ. 2. որ բազում փոս. խրամս ունիցի. ֆեզ. ֆոլոսն. լսոնոսոք. 2. ֆնեսնելոք. լսոնոսոքլոս (ֆնեֆոքն).

Sfracassáre, *va.* fracasser, détruire, anéantir. ֆոռնոցեան. խորտակել. բեկանել. 2. յոյնիչ զարձուցանել. զրուել. ֆեզոսի. ֆոռնոցեան լընդունել. 2. զոռնլնոսիկ. զոլլ լնոոնիկ. ելզ ֆնիկ.

Sfracellare, va. écraser, fracasser. փշրել.

Sfragellare, ես. ֆնոոնիկել. մանրել. ոոֆնլնոսի. ֆոռնոցեան.

Sfrangiare, *va.* effiler. քակել զֆնշտաատն. զանկատն. ձոսս. ապէն գործել. ֆոռնոցեան. զբրսոոոս լնոոնիկ. ասլե լնոոնոսի.

Sfrascáre, *vn.* s'agiter, faire du bruit (en parlant des branches des arbres). 2. lever les vers-a-soie des branches. տատանել. խաչիլն Հանել. ասաղ. 2. ժողովել. բառնալ զպատեանս լերասոյ յատոյ. ասլե զոռնլոսիկ ոոֆնլնոսի. 2. ելե ֆոռնոցեան զոռնլոսիկ. լոոնոսի ոոֆնլնոսի.

Sfrattáre, va. défroquer, tirer de cloître. 2. chasser, renvoyer. Հանել, մերժել ի վանից. 2. արտաքս Հանել. մերժել. վտարել. Հանոսնզբրսոն ֆոռնոցեան. լընդունել. 2. ֆոռնոցեան. բեռոս ֆնիկ.

— vn. éviter. որանալ. խուսալ. փախչել փոխանակի. լոոնոս ֆոռնոցեան. ոոֆնլնոսի.

Sfrátto, *sm.* expulsion, f. 2. fuite, f. արտաքս. տարարբերութիւն. մերժումն. 2. փախուստ. ֆոռնոցեան. ոոֆոռնոսն. Նեֆեն. 2. ֆոռնոցեան.

Dare lo —, bannir, chasser. տարագրել. արտաքս. մերժել. Հանել. զատ աշխարհ Հանել. ֆոռնոցեան. ոոֆոռնոսն. Նեֆեն ֆնիկեն.

Sfregacciolàre, va. frotter doucement. չղխել. մեղմով. ֆնեֆեն. ոոոոոլ ելե. խոֆնեֆեն ոոֆոռնոսն.

Sfregaménto, *sm.* friction, f. frottement, m. չփիլ. չփումն. օծումս. օծմ.

Sfregáre, *va.* frotter. չփել. օծել.

Sfregatójo, *sm.* frottoir, m. չփիչ. գործի. օծարկանոց.

Sfregiáre, *va.* déparer. 2. déshonorer. 3. balafrer. մերկացուցանել ի գաղջուց. Հանել զգաղջուն պատուհանս. կապուտ կողմս առնել. 2. նսեմել. խայտառակել. անակել. ապրանել զանուն ոքուք. 3. ցտել, կերպել զերեսս. վիրատրել զդէմս. տեսքն փոխել. դեմքերէրէ ւբրմաբել. սմբե. 2. սրբանիշ դնել. լուծեալ մի կերպէրէ. ւբրաւէչ կինչ. 3. երեսկտրել ընբռնմամբ, խոբռնմամբ.

Sfrégio, *sm.* balafre, f. 2. affront, déshonneur, m. կերպագործ, վէրաց պատիճ. երաշխեաց գերեսս. 2. նախատիք. խայտառակութիւն. Տանուկիպիր. անուն վատութեան. խնդասի խոտ դերէ. ոբրէրիբ. 2. պէսպէս պղծութեանց.

Sfrenaménto, *sm.* impudence, f. libertinage, m. débauche, f. ապրեսաութիւն. լրբութիւն. լրբրութիւն. անառակութիւն. կնոջ-պէրէն. պերճութիւն.

Sfrenáre, *va.* débrider. 2. donner carrière, un libre essor (à sa langue, aux larmes, etc.) Հանել զաղնեն. արձակել սանակ ի ոտսլ. 2. արձակել. արձակել ի ոտսլ (զպերան). խոբռնել. կերին էբէրսրե. 2. ի-ազատ ել վերին. պրոլ վերին.

Sfrenársi, *vp.* s'ôter la bride. 2. se débaucher. 3. excéder, franchir les bornes. ի բաց դնել, Հանել զաձնեն զաձնեն. 2. արձակել սանակ չրջել. յապրեսաութիւն ի-ատել. յանառակութիւն Հասանել. 3. արտաքոյ քան զասմանն ելանել. չկալ ի չափս. եւ ի պայմանի. կերին էբէրսրե. 2. սերկերին կինչ. կոխոդելին ոբրէրե. պոլսն էբէրսրե. 3. ի-ոբերկերին ոբրէրե. ի-ոբերկերին ոբրէրե.

Sfrenatággine, *sf.* libertinage, m. անկարգութիւն. անառակութիւն. խառնակեցիկ կեանք. ապրեսաութիւն. սերկերին. կերին էբէրսրե. կոխոդելին.

Sfrenatamente, *av.* licencieusement. արձակեսաութիւն. լկսոտելեաբար. անառակութեամբ. սերկերին. սերկերին.

Sfrenatézza, *sf.* libertinage, m. débauche, f. ապրեսաութիւն բարբ. լկսոտելութիւն. անառակութիւն. լրբութիւն. կոխոդելին.

Sfrenáto, *a, a.* débridé, e. 2. excessif, ve. 3. prompt, e. 4. impétueux, se. 5. dissolu, e. արձակեբեսաութիւն. 2. անչափ. չափաւոր. 3. արագ (ձիոյ). 4. սաստիկ. ուժգին. 5. զեղծ. ապրեսաութիւն. արձակեբեսաութիւն. խառնակեաց. անառակ. կոխոդ. 2. ջրհոսէն. ի-ոբերկերին. ոբրէրե. 3. ինչ ի-ոբեն (օձ). 4. ի-ոբերկերին. ոբրէրե. 5. պոլսն էբէրսրե. կոխոդելին. կոխոդելին. Նեխած խոտ.

Sfrenazióne, *sf.* v. Sfrenatezza.

Sfriggolare, *vn.* faire le bruit de la friture. չառաչել խղդոյ (ի խորովել գնուն ի տապսպիղ). (ՆՈՒԱԾ) ի-ոբ ֆրէրբ ֆրէրբ կինչ. ֆրէրբէրէրբ ոբ էբէրսրե.

Sfringuellàre, *vn.* fredonner. 2. parler avec audace. կեղակեղել (ապուռնակի ծռնշող). 2. յանդգնաբեմեալ, յախուռն խօսել զպղտոց. արձակել զլեզու. (ՆՈՒԱԾ) ֆոլիբ. 2. ոբ-ոբէրբ ոբրէրե. կերէրսրե. կոխոդելին.

Sfrizzáre, *vn.* demanger. մարմանդել. կսկծել. կծանել. կեղէրբէ. ոբէ-ոբրե. ոբէրբէրե.

Sfrombolàre, *va.* jeter avec une fronde. Ձգել քարեամ պարսատկաւ. պարսատկաբեր. ոբ-ոբէրե էբէ ոբրե.

Sfrondaménto, *sm.* action d'effeuiller. թօփանելեն սերելոց. կոխոդելին պեսոբէրե. ոբրե.

Sfrondáre, *va.* effeuiller. թօփանել, քաղել զտերեւս. կոխոդելին պեսոբէրե, էբ ֆոբէրե.

— *un.* perdre ses feuilles. սերեւակոծանի, սերեւակոծեալ լինել. կոխոդելին պեսոբէրե.

Sfrondatóre, *sm.* celui qui effeuille. թօփանող. սիկ սերելոց. կոխոդելին պեսոբէրե.

Sfrontársi, *vp.* s'enhardir, prendre hardiesse. յոգեւ. ժանգ. յանդգնել. Անառեղեց լինել. ֆոբոբէրե կինչ. ոբրէրե. կերէրսրե.

Sfrontataggine, *sf.* impudence, témérité, f. յանդգնաբեմեալ. ժամանելեան. լրբութեան. ժպրչութեան. անառեղեալ. ֆոբոբէրե. կոխոդելին. էբ-ոբ էբէրբէրե.

Sfrontatamente , *av.* effrontément. լրբեմեր երեսաբբ. անառեղեալ պարիսս. յանդգնաբեմեալ. ոբրէրբէրբէրբէրե. ոբրէրբէրբէրե.

Sfrontatezza, *sf.* impudence, effronterie, f. լրբութեան. լրբրութեան. էբ ֆոբոբէրե-ոբ-ոբրէրբէրբէրե.

Sfrontáto, *a, a.* effronté, e. լերբ. անառեղ. երէերկի. ժիտ. յանդգնաբեմ. ոբրէրե. կոխոդելին. ոբրէրե.

Sfronzáre, *va.* ôter les feuilles. թօփանել զտերեւս. կոխոդելին պեսոբէրե.

Sfruttáre, *va.* ôter la force de produire. 2. épuiser. անաչ, անպտուղ գործել զերկիրն, անպտղացուցանել զգործելիսն երկրի. 2. սպառել. կոխոդելին ոբրէրե. Հանել-ոբ-ոբ. պերեսեկոնե կինչ. 2. պերեսեկոնե. կոխոդելին.

Sfruttato, *a, a.* épuisé, e. անաչ, անպտուղ. պերեսեկոնե. Հանել-ոբրե.

Sfucinàta, *sf.* multitude, quantité, f. յաՀամասիսն բազմութիւն. յոյզիսն ելելոց. ոբէ-ոբ. պերեսե.

Sfuggévole, *a.* passager, e. caduc, que. transitoire. 2. glissant, poli, uni, e. անցաւոր. վերկական. երազանման. ցոգեւ. 2. լսիրան. զերծ. ապրի. ոբէ-ոբ կոխոդելին. 2. ֆոբոբէրե. կոխոդելին.

Sfuggevolézza, *sf.* vélocité, vitesse, célérité, f. երազանելեան. արագացուց բնութեացբ. անցաւորելեան. ոբէ-ոբրե. ֆոբոբէրե.

Sfuggiásco, *a, a.* vagabond, e. fugitif, ve. վախտանական. Հալածական. Տոլորական. ֆոբոբէրե. ֆոբոբէրե.

Alla sfuggiasca, di sfuggiasco, *à la débrobée. 2. en passant, à la volée.* ասիկսի ի. գաղտակի. մեղմիկ. 2. վախկոտաբար. Տալեանցի. ոբէրբէրե. 2. ֆոբոբէրե կոխոդելին. 2. պերեսեկոնե.

Sfuggiménto, *sm.* fuite, f. վախտանութիւն.

Sfuggíre, *va.* éviter, échapper. փախչել. խոյս տալ. խուսափիլ. պրծանել. ի ձեռաց ինձ.

Sfuggito, a, *a.* fugitif, ve. փախստական. մոքրական. ի ձեռաց.

Alla, di sfuggita, *av.* furtivement, à la dérobée. գաղտ. անասնանդն առնելով. մեղմով ինն. կիւլելեն. ասասալ իւր.

Sfumaménto, *sm.* exhalaison, f. 2. apparence, f. indice, m. բոլորանիւ. գոլորշիք չուիլ. 2. նշանակ. նշմարանք. * չոլորդ. դատաստանիս. դատաստանիս. հետաս. 2. ինչ. տեսիլ. տեսանելիս.

Sfumáre, *vn.* *e a.* s'exhaler, s'évaporer. 2. se perdre, se dissiper. 3. (t. di pitt.) effumer. ի վեր բարձել. ծխել, գոլանալ. փոքել. ելանել գոլորշիացել. 2. ցրուիլ. փարատիլ. քակիլ. եղծանիլ. 3. ծխասանալ, լոկ ագօտ նկարել. խառնել գոյնս մեղմով. տիտրել. նեղեմ. ջնջա. վերջին. դատաստանիսի. դատաստանիսի. 2. ինչ. տեսիլ. տեսանելիս.

Sfumáre, *vn.* *e a.* s'exhaler, s'évaporer. 2. se perdre, se dissiper. 3. (t. di pitt.) effumer. ի վեր բարձել. ծխել, գոլանալ. փոքել. ելանել գոլորշիացել. 2. ցրուիլ. փարատիլ. քակիլ. եղծանիլ. 3. ծխասանալ, լոկ ագօտ նկարել. խառնել գոյնս մեղմով. տիտրել. նեղեմ. ջնջա. վերջին. դատաստանիսի. դատաստանիսի. 2. ինչ. տեսիլ. տեսանելիս.

Sgabbiáre, *va.* tirer de la cage, décager. Հանել. արձակել ի վանդակէ. ի վանդակէ. ի վանդակ. ի վանդակէ. ի վանդակ. ի վանդակէ. ի վանդակ

Sgarire, *v.* Sgarare.

Sgarrare, *vn.* *se tromper.* *վրիպել.* *սխալել.* *խաբվիլ.*

Sgarrettare, *va.* *couper les jarrets.* *Հատաճել, դնչատիլ հետդ. Հետ անասուն առնել.* *տիլ, պատկերիլ.* *ճեղքել.*

Sgattigliare, *va.* *debourser, tirer de sa bourse.* *վճարել, դրամեն. Հատուցանել.* *փող տալ.* *խոտիլ.*

Sgavazzare, *vn.* *se réjouir, faire gogaille.* *ուրախ, խրախճանիլ. վայելել, ի խրախճանս. ընկեր. ուրախ. լաւ լուսե հինել.*

Sgemmare, *va.* *ôter les pierres précieuses.* *Հանել, քառնալ զանգնս գաւառականս. ծեղնեբուերի ըստ բերան. ուշտ.*

Sghembo, *sm.* *tortuosité,* *f.* *2. niaiserie, stupidité,* *f.* *ծռութիւն. Տգուիթիւն. կամայականութիւն. 2. պակասամտութիւն. պանդրդութիւն. անգգամութիւն. Խրելի. Խրէ պատրաստ. 2. տգեղութիւն.*

A —, *de travers, de biais.* *խոտորակի. ծռութիւն. Խրէ. ուռուտ.*

— *a, a. tortu, e. oblique.* *խեղամեպ. խոտորակի. Տգուիթ. կամայական. Խրէ պատրաստ. Խրէ.*

Sgheriglio, *sm.* *rodomont, coupe-jarrets,* m. *պարծուկ. մեծաբան. անձնդով. ինքնին գնոտ խրելի. ուրեղ խոտիտ.*

Sghermire, *va.* *se détacher.* *ինուանալ.*

Sghermirsi, *vp.* *լուծանել. քակիլ. ինքնին. ուրեղիլ.*

Sgheronato, *a, a.* *coupé de biais.* *Հատեալ խոտորակաւ. առ ի շեղ. Խրէ. ընկենի ինքնին.*

Sgheraccio, *sm.* *faux brave,* m. *պարծուկ. մեծաբան. ընդունայնապարծ. ինքնին գնոտ խրելի. Խոյհոնական. խելին ի խոտորան.*

Sgherrettare, *v.* Sgarrettare.

Sgherro, *sm.* *bretteur, coupe-jarrets,* m. *մեծաբան. անձնդով. որ մեծանձն ի կատրէ. ինքնին գնոտ խրելի. ուրեղ խոտիտ. խելին ի խոտորան.*

Sghiacciare, *va.* *dégeler.* *Հալել. զառն. գոլ. Խրելիլ.*

Sghignapappole, *sm.* *rieur,* m. *ծիծաղգան. ըրդիծ. ի ծաղս. գան գան կատ կատ.*

Sghignare, *va.* *se moquer, railler qn.* *Ծիծղել. Հաղել. ոյոյն առնել. ինքնին գնոտ խրել.*

Sghignazzamento, *sm.* *éclat de rire,* m. *Ծաղ. մեծահաղ. ըրդիծ. գան գան ինքնին գան գան.*

Sghignazzare, *vn.* *éclater de rire.* *ծիծաղել. մեծահաղ. ի ըրդիծ Հասանել. ըրդիծ. գան գան ինքնին ինքնին.*

Sghignazzata, *sf.* *éclat de rire,* m. *ըրդիծ. գան գան ինքնին.*

Sghignazzio, *sm.* *Հրահաղի ծաղ. ըրդիծաք. գան գան.*

Sghigno, *sm.* *souris malin,* m. *ժպիտ. Տնինգանութիւն. Ծաղ նենգաւոր. դէտեան ալ ինքնան ինուին. ինքնինելին.*

Sgobbare, *va.* *porter sur le dos.* *բառնալ ի թիկունս. ըրդիտել. ուրիտել. ուլող ինոինուրել.*

Sgocciolare, *vn.* *distiller, égoutter.* *կաթիլ. Ծոթել. շեղել. ափոխ. գոլանիլ.* — *va.* *dégoutter.* *2. égoutter, faire sécher.* *կաթիլ ցնուցանել. 2. ցամաքեցուցանել.* *քամել. գոլանիլ. ափընիլ. 2. ի ջուրս ինել.*

Sgocciolatojo, *v.* Gocciolatojo.

Sgocciolatura, *sf.* *action de dégoutter.* *Ծոթումն. կաթիլն. կաթնեցուցանելն. գոլան գոլ ափոխ. ափընիլ.*

Sgolato, *a, a.* *sans gosier.* *2. décolleté.* *3. babillard, e.* *առանց կոկորդի. 2. մերկ պարանոց. Հոնքի պարանոց. 3. բազմկրաս. որ չգայնի գլագոնիս. 4 բազրեան. ուշտաբ ի ջուրս. գոլանիլ. 2. ուշտաբ ալ. ըստ. ըստիլ. ըստիլ. ըստիլ. ի ջուրս.*

Sgoberamento, *sm.* *déménagement,* m. *ըրիմ. ի ջուրս ինել. ինել.*

Sgomberare, *va.* *débarrasser.* *2. déménager.* *3. emporter.* *4. chasser, renvoyer.* *5. délivrer, dégager.* *6. sortir, s'en aller.* *բառնալ գնոտ. գիւրել. Համարձակ առնել. 2. փոխել. առնել այլոյր գնոյ ել. գնոյան. ի ջուրել. յոյ առնել. տեղափոխ լինել. 3. ի բաց արձակել. 4. առաքել. մերժել. ի բաց արձակել. 5. ազատել. գերծացուցանել. ծանել. 6. ելեալ երթալ. ելանել. մեկնել. գարգել. ինքնին ալ ինուին. ի ջուրս ինել. ինել. ինել.

Sgomino, *sm. désordre*, m. խառնակութիւն. չկոհմանք. ի՞ռ-ըէ-ըէ-ըէ. ա՞ռ-ի՞ռ-ը-ըէ-ըէ.

Sgomitoláre, *va. dévider un peloton.* լա-ծանել գնդիկ. խառնի՞ լ՞ռ-ըէ-ը.

Sgonfiaménto, *sm. désenflure*, f. գնաուելը ալսմամբ. ա՞ռ խո՞. լ՞ռ լ՞ռ-ը.

Sgonfiáre, *va. désenfler. 2. rabaltre.* գնա-ուացանել. զալսաուցն. 2. խանգիստ-ցա-նել. նկատ ուանել. լ՞ռ-ը. ի՞ռ-ո՞ր-ը-ըէ-ը լե-ը-ը-ը-ը. ի՞ռ-ի՞ռ-ը-ը. 2. ո՞ռ-ը-ը-ը ի՞ռ-ը-ը. ա՞ռ-ը-ը-ը-ը.

Sgonfio, a, *a. désenflé, e.* գնաուացեալ. գի-չեալ. ի՞ռ-ը. (ի՞ռ-ո՞ր-ը-ը).

Sgonnellare, *va. ôter les jupes. 2. détruire.* ակրկացուցանել. ՀաՀել գկնդապի Հան-գերձս. 2. սպառել. ծախել. մաշել. կո-ծանել. ֆի՞ռ՞ռ՞ռ-ը-ը ը-ը-ը-ը-ը. 2. ի՞ռ-լ-ը-ը ի՞ռ-ը-ը.

Sgórbia, *sf. gouge*, f. գործոնէ գրոց. գան-գաւակաձի ինչ. (ը՞ռ-ը-ը-ը-ը) ը-ը-ը-ը ռե-գր ի՞ռ-ը-ը.

Sgorbiáre, *va. salir d'encre. 2.* moucheter. չաղաքել սեւագիրով. 2. արատել. խա-տաքարիւ. գործել. գ-ը-ը-ի՞ռ-ը-ը-ը-ը. գ-ը-ը-ի՞ռ-ը-ը ի՞ռ ը-ի՞ռ-ը-ը-ը-ը. 2. ռե՞ռ-ը ռե՞ռ-ը ի՞ռ-ը-ը. ռե՞ռ-ի՞ռ-ը-ը-ը-ը.

Sgórbio, *sm.* tache d'encre, f. արատ, ագտ սեւակի. գ-ը-ի՞ռ-ի՞ռ ը-ի՞ռ-ի՞ռ.

Sgorgaménto, *sm. dégorgement, épanche-ment*, m. յորդաբերիւն. յանդարձերիւն. գեղուձ. ի՞ռ-ը-ը. ի՞ռ-ը-ը-ը-ը-ը-ը.

Sgorgantemente, *av. abondamment, à pro-fusion.* առատապես. բազում յանգար-ձեալ. յորդառատ. գալ գալ. ի՞ռ-ը ի՞ռ-ը.

Sgorgáre, *vn. e a. déborder. 2.* couler abon-damment. 3. s'épancher, se dilater. 4. dé-goiser. յորդել. գեղուձ. Հասել. արտաքս գեղուձ. 2. զգղաձել. Հասել. Հեղուձ յորդ. 3. սփռել. տարածանել. ծաւալել. 4. ի՞ռ վեր Հանել զանձդն. ի՞ռ-ը-ը. ռե՞ռ-ի՞ռ-ը-ը-ը. 2. ռ-ի՞ռ լ՞ռ ռե՞ռ-ը. 3. ի՞ռ-լ-ը-ը-ը. ռե՞ռ-ի՞ռ ի՞ռ-ռ ի՞ռ-ռ գ-ը-ը-ը-ը. 4. ֆի՞ռ-ի՞ռ-ռ ը-ը-ը ռե՞ռ-ի՞ռ ի՞ռ-ը-ը.

Sgorgáta, *sf.*) dégorgement, m. գեղուձ. ◦

Sgórgo, *sm.*) յորդաբերիւն. Հոսուձ. ի՞ռ-լ-ռ. ռե՞ռ-ը.

Sgovernáto, a, *a. mal soigné, e.* անգուձամն. անխնամ. լ՞ռ-ռ. գ՞ռ-ը-ի՞ռ-ը-ը. ի՞ռ-ը-ը-ի՞ռ-ը-ը.

Sgozzáre, *va. égorger. 2. vider la poche d'une volaille. 3. oublier une injure, l'avaler, la digérer.* գզգռանել. 2. արբել գխաժիս ի՞ռ-ռ-ը-ռ. 3. մոռացնոս առնել. Համբերել. (Հանճառանաց). գզ-ը-ը-ի՞ռ-ը. 2. ի՞ռ-ռ ի՞ռ-ը-ռ-ը-ը-ը գզ-ը-ի՞ռ-ը. 3. լ՞ռ-ի՞ռ-ի՞ռ ը-ի՞ռ-ը ռ-ռ-ռ-ի՞ռ-ը, ի՞ռ-ի՞ռ-ը.

Sgracimoláre, *va. ôter les grappillons. 2. diminuer, amoindrir. ի բաց Հանել գՀաս. 2. փոքրացուցանել. նուազեցուցանել. ը-ը-ի՞ռ-ը-ը-ը ռե՞ռ ի՞ռ-ռ-ռ ը-ը-ի՞ռ-ը-ը. 2. ռ-ը-ը-ի՞ռ-ը-ը. գ-ի՞ռ-ի՞ռ-ի՞ռ-ը-ը.

Sgradévole, *a. mal reçu, désagréable.* ան-Հաճոյ. չսիրուձելի. չընդունելի. գժկա-մակ. ի՞ռ-ռ-ի՞ռ-ռ-ռ. ռ՞ռ-ը-ը.

Sgradíre, *vn. déplaire, désagréer.* անՀաճոյ լինել. չՀաճել. չսիրուձել. գժկամակ լի-նել. ի՞ռ-ռ-ռ ը-ռ-ռ-ի՞ռ-ռ-ռ-ռ-ռ.

Sgraffiáre, *va. égratigner, écorcher. 2. ha-cher. 3. peindre à fresque en blanc et en noir.* ցաւել. կեզքել. 2. խայտել. քանդակել. 3. Նկարել քերելու կամ քանդակելով. ի՞ռ-ռ-ռ-ռ-ռ. ռ-ռ-ռ-ռ-ռ ռ-ռ-ռ-ռ ի՞ռ-ռ-ռ. 2. ի՞ռ-լ-ռ-ռ ռ-ռ-ռ-ռ. 3. ի՞ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ ի՞ռ-ռ-ռ.

Sgraffiatúre, *sm. peinture en blanc et en noir.* Նկարուձք որ փորելով կամ քերելով Նկարե ի վերոյ որևէ տեսս. Նկարելոյ եւ սպա սակաս բոլոր. ի՞ռ-ռ-ռ-ռ-ռ ի՞ռ-ռ-ռ-ռ-ռ.

Sgraffignáre, *va. escroquer, voler, dérober.* գողանալ. յափշտակել. ի՞ռ-ռ-ռ. ի՞ռ-ռ-ռ.

Sgráffio, *sm. écorchure, égratignure, dé-chirure*, f. 2. manière égratignée, f. ցաւուձ. կեզքուձք. 2. քանդակուձ կամ քերուձով Նկար. ռ-ռ-ռ ի՞ռ-ռ-ռ-ռ-ռ. ռ-ռ-ռ-ռ-ռ ռ-ռ-ռ-ռ ի՞ռ-ռ-ռ. 2. ի՞ռ-ռ-ռ-ռ-ռ ռ-ռ-ռ ի՞ռ-ռ-ռ.

Sgramaticáre, *va. expliquer suivant la gram-maire.* Սկիզբ բան գպրաբերան. բան յա-Նոնաց գրամատիկեսացս. ռ-ռ-ռ ի՞ռ-ռ-ռ-ռ-ռ ի՞ռ-ռ-ռ ի՞ռ-ռ-ռ.

Sgramuffáre, *vn. parler suivant la gram-maire.* խոսել ի գրոց բարբառ. ի՞ռ-ռ-ռ ի՞ռ-ռ-ռ-ռ-ռ.

Sgranáre, *va. égrener, écosser.* Հանել գշաւռ, զուձգս ի պատենէ. ի՞ռ-ռ-ռ-ռ-ռ ի՞ռ-ռ-ռ-ռ-ռ ռ-ռ-ռ-ռ-ռ ի՞ռ-ռ-ռ-ռ-ռ.

Sgranchiáre, *va. étendre ses membres, dé-gourdir. 2. sortir de la paresse.* տարա-ծանել. Հգաւել գնդացմունդս անդամս ի բաց ի՞ռ-ռ-ռ-ռ-ռ գՀեդգածութիւն. զմա-գիլ. ռե՞ռ-ի՞ռ-ռ-ռ. ռ-ռ-ռ-ռ ռ-ռ-ռ-ռ-ռ ռ-ռ-ռ-ռ-ռ ռ-ռ-ռ-ռ-ռ ի՞ռ-ռ-ռ-ռ-ռ ռ-ռ-ռ-ռ-ռ ռ-ռ-ռ-ռ-ռ

չնորհակալություն · խոչորհիմություն · անհամեստություն · մորուսոհիմություն · լուհիցիներչություն · ծոռ-ոլուքի · ապաստչություն ·

Sgraziatamente, av. maussadement, impoliment. 2. malheureusement. յանչնորհս · անհիգութ · չհնամարդկութ · 2. ծխչուսամասհիմամբ · յաղողոլհիամբ · լուհիցիներչ ապհ ծոռչ իչե · ներհամոճ · 2. ծոռլուհիցիներչ ·

Sgraziato, a, a. maladroit, grossier, e. 2. infortuné, e. malheureux, se. 3. désagréable, pénible. անշնորհ · անվազիրչուչ · խոչորչհնամարդկութ · անարդի · 2. չուսամասհիմամբ · 3. չսխորժակութ · ապրուսկ · լուհիցիներչ · ներհամոճ · 2. ծոռլուհիցիներչ · ծոռ-ոլ · 3. ներչ · ներհամոճ ·

Sgretolare, va. rompre, briser. բեկանել · մանրել · ջեղքել · ջերմե · ներհե ·

Sgretolio, sm. fermentation, f. 2. décomposition, f. խմորելը · 2. ջեղքելը · լուծուհե · հայտնամե · 2. ներլամ · լներհալուհե ·

Sgricchiolare, vn. craquer. չառաչել · յաուսուհս · ուտել բեկանելով աստանգիր · լինկերհոճ լաներ լաներ · ջերմե ջերմե ոճ լաներհե ·

Sgricciolo, sm. craquement, m. չառաչելը յաուսելը · լինկերհոճ լաներ լաներ ոճ լաներհե ·

Sgridamento, sm. réprimande, mercuriale, f. կշտամբանք · յանդիմանութիւն · ապր · լաներլ ·

Sgridare, va. gronder, réprimander. յանդիմանել · աստանգիր առնել · ներչե վերհե · լաներլ իհնե ·

Sgrido, sm. réprimande, f. կշտամբութիւն. աստ · ներչե ·

Sgrigiolo, a, a. gris cendré. մոխրագոյն · մոխ բեհնե · ջեղ ·

Sgrigiolare, vn. craquer. չառլել, չառաչել գիլաղ · ուլուհոճ լաներհոճ ·

Sgrignare, vn. se moquer de qn. ծաղր, պաչ առնել · լներ · ներհոճ · հոճոչե իհնե ·

Sgroppare, va. dénouer, défaire un nœud. 2. gâter la croupe. յանդնել, գինդդդդ · 2. աստիճան առնել · ներել գրաստին · ոչխարհոճ լաներհե · 2. (ռ) · ոճլ ըշրհե ոճհոճլուհե ·

Sgroppato, a, a. qui n'a pas de croupe ասանց գաստակց · ապլերհ ներ, · ապլերհլ · (ռ) ·

Sgrossamento, sm. ébauche, f. ծրագիր · աստիճագիր · ներլուհլեհե ուհ · ջողա ներլուհե ·

Sgrossare, va. dégrossir, ébaucher. աստիճագրել · ծրագրել · ներլուհլեհե ուհ · բերհնել լաներհե ·

Sgrottare, va. défaire une grotte. 2. creuser, déchausser. քակել գանձան · 2. յատակել · գանձը բրել · փորել յատրնանի · հոճոչելի ներհոճ · 2. (ոճհ ներ · ներհոճ) ջողհոճ ·

Sgrufolare, vn. vermiller, fouiller avec le groin. բրել կիճհամ · (ծձհոճ) ոճհոճ · լե ներե ներհե · ջողհոճ ·

Sgrugnarsi, vp. se blesser le visage. կոտրել գերհան ոճանգ · ապրի ոչխրին ներ · ներհոճ ներհոճ ·

Sgrugnata, sf. coup de poing sur le visage. Sgrügno, sm. ֆge, m. կռանվք յերհան · ներ · ներհոճ ներհոճ · ներհոճ ·

Sgruppare, va. délier, dénouer. լուծանել · գինդդդդ · ոչխրհոճ · լներհոճ ·

Sguaglianza, sf. disparité, f. անհաւասարութիւն · այլակերպութիւն · անմիաբանութիւն · ներհոճ · ներհոճ · ներհոճ

Sguernire, *va.* *degarnir, déposniller.* Մերկացուցանել. զերծանել. հանել. զրկանք. Խոնարհեցնել ումէք. Հաշտասիրել.

Sgufare, *va.* *se moquer de qn.* պղտանել.

Sgufoneare, *va.* *gâter, corrompre, abîmer.* Ջրել. Ջրել ոմն աղբերաց. Ջրել զբերանս. Հաւատք ապականել.

Sguiggiare, *va.* *déchirer le dessus d'une pantoufle.* պատռանել զերեսս սպիոյ. Ջաւեալ ոտնակոխ ընել.

Sguinzagliare, *va.* *decoupler, lâcher.* 2. *pousser, exciter.* Ի պատուհաս լուծանել զգիսկ շանն. 2. Ղրկել զբազումս. Ղրդել. Ջեռնել զմարդասիրտս ընդդէմ. 2. Ջինի վերջերն ընդհատանել.

Sguisciare, *vn.* *nager, frétiller.* Կայտառել. Ջուզել (ձկանց). (զոլէն) ոզբոտանել. զոյտանել.

Sguittire, *vn.* *aboyer.* Հաչել. Հաչլտանել.

Sguizzare, *vn.* *glisser, s'échapper.* 3. *faire des sauts.* բան ձեռն եղծանել. Ջուզել ի ձեռաց (ձկան). Կայտառել. Ցարձռուլ. 2. զերծանել. փրծանել. 3. ոռոմուլ. (զոլէն) ելջեան ելջեան ելուլ. ոռոյս ոզբոտանի. 2. ելուլեան. ոկճռանի. 3. ոզբոտանի.

Sgusciare, *va.* *écosser.* Ջանել. ի ճաշակել ի պտուղեղոց. կեղեւել. ելջեան ելջեան ելուլեան. — *vn.* *s'enfuir, s'échapper.* զերծանել. ճողզողել. ելջեան ելջեան ելուլեան.

Sgustarsi, *vr.* *se dégoûter, s'ennuyer.* Ձանձրանալ. ապականիլ. ոռոմուլ. ոեղուլ.

Si, *av.* *oui.* 2. *neanmoins, malgré cela, toutefois.* 3. *jusqu'à ce que, jusqu'à tant que.* 4. *plût à Dieu.* 5. *oui-dà, oui vraiment.* 6. *ainsi que, de même que, de la façon.* 7. *oh oui, eh oui.* որո. 2. Ջանզերձ այսու. ապաքանի. բայց ապայն. 3. բայց միայն յորժամ. մինչեւ. 4. երանի թէ. իսկ. 5. ապաքէն. պրպտուն. 6. որպէս զի. որպէսզի. 7. բարի. այդպէս. ոեղուլ. եելջեան. 2. ոզոռնանան ոռոմս. ոռոյն. ոռոմս. 3. ի՞նչ. ի՞ոչ. ոռոյ. 4. ելջեան ի՞ելջեան. ելջեան. 5. ոռոմս. ելջելջեան. 6. ելջելջեան. ելջ ոեղեցի ե. 7. ոռոմ ոռ ե.

— che, comme, aussi ... que, autant ... que, si ... que. որպէս եւ՝ այնպէս զի. այնպէսի ... զի. ոռոմ ե՝ ելջեան ոռ ելջեան.

— fa, — dice, se fait, on dit. առնի. լինի. առնեն. ելջոք. ոեղելջեր. ոեղելջեր.

Sia, *c.* *soit.* կամ՝ ... եւ կամ. ի՞եղիցի ... ի՞եղիցի. ելջոք.

Siamese, *sf.* *siamoise, f.* Ջիամացի կին. կամ ծնեալ կամաղ Ջիամոյ. Սիամ ոեղելջեան ոեղելջեր ոեղելջ.

Sibarita, *sm.* *sybarite, m.* սիբարացի. այր ի՞ռւսասիրի. փափկակաց. բարելիզի. եելջ ելջելջ. ելջելջ.

Sibene, *av.* *oui, oui-dà, si fait.* այո. պրպտուն. կարի քաջ. ոեղելջ. հոյ հոյ. եելջելջ.

Sibilare, *vn.* *siffler.* Ջեելջ. սուլել. ըոլելջ ըոլոռ.

— *vn.* *agacer, pousser.* զրդռել. ղրդել. Ջինի վերջերն. ելջոռոռելջ.

Sibilio, *sm.* *sifflement, m.* Ջլիուն. Ջլուռն. ըոլելջ. ոեելջելջ.

Sibilla, *sf.* *Sibylle, f.* Սիբիլլայ. կին մարգարէ. Sibilléssa, *f.* կարգ Հիմնադրաց. ոեելջելջելջելջ ելջ ելջոռոռելջելջ.

Sibillóne, *sm.* *chuchoteur, m.* բանասիրաբան. բառաձայնաբեր. ելջ ելջ ոռ ելջելջոռելջ.

Sibilo, *sm.* *sifflement, m.* Ջլուռն. ըոլելջ. ելջ. ըոլելջ.

Sibiloso, *a, a.* *sifflant, e.* Ջլուռ. ըոլելջ ոեռ. Ջինի ոռ ելջելջոռ.

Sicário, *sm.* *assassin, m.* սիկարեան. սրկայ. սպանօգ. ոռոմ ելջելջոռելջ. ելջոռելջ.

Siccera, *sf.* *cidre, m.* ցօղ (է ինձողոյ. ի սաձեէ. ելջ, սրճաւ) ոռոյս. ելջելջ.

Sicche, *c.* *en sorte que.* այնպէս զի. որպէս զի. ելջելջ ոեւ. ելջելջ ոեւ. ելջ ոռոյ ոեւ.

Siccità, *sf.* *sécheresse, f.* 2. *bois mort, m. branches, feuilles mortes.* չորութիւն. գաւմարութիւն. երաւն. 2. սաաք գաացեալք. խոխք. ելջոռելջելջ. 2. ելջոռելջ ոռոմն, ոռոմ.

Sicło, *sm.* *sicle, m.* սիկղ. Ջելջել. Ջեելջ.

Sicofánta, *sm.* *sycophante, délateur, calomniateur, m.* զրպարտ. զրպարտիչ. գաւազանագ. ամբաստան. ելջելջելջոռ. ոեռելջելջ.

Sicoóme, *av.* *conformément.* որպէս. ըստ նմանութեան. զօրէն. ելջոռ. ոեր ելջեան. — *c.* *dès que.* անդէն իսկ. ընդ. նդնելջոռելջ. Ջելջեան. (ելջոռելջոռ) ելջոռ.

Sicomóro, *sm.* *sycomore, m.* Ջաձաւսի գեհի. Ջաւսի գեհի. կաւսգեհի. ելջոռ ելջելջ.

Sicuramente, *av.* *sûrement.* յապահով. անկասկած եղեալ. անշոգ. զգուշութեամբ. 2. անվթագ. բազում. Ջաւսասութեամբ. անշուշտ. արդարեւ. Ջաւսաւս. ելջելջելջոռ. ելջելջոռ. 2. ելջելջելջոռելջ. ելջելջ.

Sicurànza, *sf.* *sécurité, f.* 2. *assurance, hardiesse, f.* յապահովութիւն. անկասկածութիւն. զգուշութիւն. 2. ժպրսանութիւն. Ջամարձակութիւն. զգաւոյնութիւն. ելջելջ. ելջելջ. 2. ելջոռելջ. ելջելջելջ.

Sicurare, *va.* *assurer.* յապահովս առնել. զգուշացուցանել. ամրացուցանել. ելջ Ջինի.

Sicurezza, *sf.* *sûreté, certitude, assurance, f.* 2. *confiance, espérance, f.* յապահովութիւն. ամրութիւն. անկասկածութիւն. զգուշութիւն. Ջաւսասութիւն. 2. վստահութիւն. Ջամարձակութիւն. յոյս. ապահիսութիւն. ելջելջ. ելջելջելջ. 2. ելջոռ. ոռոմ. Ջելջելջ ելջ.

Sicurità, *sf.* *v.* Sicurtà.

Sicuro, *a, a.* *sûr, assuré, e.* 2. *assuré, hardi, e.* 3. *experimenté, e.* *habile.* 4. *sûr, vrai, constant, certain, e.* յապահով. վստահացեալ. զգուշաւոր. ամուր. ամրացեալ. անկասկած. 2. Ջամարձակ. յանդգնագին. յանդուգնասան. 3. փորձ. բանական. յայնգամ. 4. սուրգ. Ջշմարիտ. Ջաւսասրեմ. Ջաւսասութեամբ. ելջելջ. ելջելջոռոռելջ. 2. ելջոռելջ. 3. ելջելջ. ելջելջ. 4. ելջելջելջ. ելջելջ. ոռոմելջ.

Sicurtà, *sf.* *confiance, f.* 2. *sécurité, tranquillité, f.* 3. *courage, m.* *hardiesse, f.* 4. *assurance, parole, foi, f.* 5. *caution, garantie, f.* վստահութիւն. Ջամարձակութիւն. 2. յապահովութիւն. ամրութիւն. անկասկածութիւն.

համաձայնություն. 4. Համաձայնություն. 5. Բարեհաճություն. Խղճմտանք. Խիղճ. 2. Խնդիր. Ըռնդունելը. 3. Խնդրի. Ցնծություն. 4. Սեռ. Տրելու. Ընծա. 5. Ներելի.

Sidère, *vn.* exister. կալ. Ըլլալ. Ըլլալ.

Sido, *sm.* grand froid, m. անհնարին ցուրտ. սաստիկութիւն. Ցնծ. Ցնծ. Ցնծ. Ցնծ.

Sidro, *sm.* cidre, m. ցորի (ի խնձորոյ. Խնձոր. Ցնծ.

Siéda, *v.* Sedia.

Siéffo, *sm.* espèce de collyre, f. տպղ ինչ արտպղի կամ դեղոյ ալացուած. Ալր Նեղ Լեզ. Լեզ.

Siepaglia, *sf.* hallier, m. haie, f. թմնձրաթիւ ցանկ. մացադր, խառատ ըստ զանգաղատ. 2. Ցրտնի. խոշընդոտն. արգել. Լեզ. Ալր. Ցնծ. 2. Ցնծ.

Siére, *sm.* petit lait, m. ստիւ. չեզ. ջուր

Siéro, *sm.* ստան կաթին. արեան. Ցնծ. Ցնծ. Ցնծ. Ցնծ

que, m. pl. տերմինաբանութիւն. պետութիւն. Հանրապետութիւն. իշխանութիւն. 2. վարչութիւն. հրամանատարութիւն. տեսչութիւն. 3. վիճակ պետութեան. կալուածք. իշխանութիւն. 4. առեւտ. խորհրդանշաց. Ներքս կայտ. ապագ. դերբ ընկերդրաւոր թեան. ՊԱՐԼԵՔ. ԴԱՀԼԻՔ. 2. Հանդիսաւորութիւն. ՂԱՊՏ. 3. Ծ–ը. Ի–ԵՒ. 4. Հանդիսաւոր պետութեան, պետութիւն.

Signorile, a. noble, splendide. տերունց. ազնուական. պերճ. չքեղ. ՊԱՐԿԱՏ. ԳԵՒԼԷՐԵԼԻՔ.

Signorilmente, av. noblement, en seigneur. տիրաբար. պերճանքով եամբ. ՊԱՐԿԱՏԱԲԱՐ.

Signorina, sf. jeune dame, demoiselle, f. օրիորդ. մանկամարդ տիկին. պետական.

Signozzare, v. Singhiozzare.

Silente, a. silencieux, se. taciturne. լուռ. լռակաց. անմունչ. ---- գոռոզ. ----:

Silenzio, sm. silence, m. taciturnité, f. 2. lieu solitaire, tranquille, m. 3. interruption, suspension, pause, f. լռութիւն. 2. անմունչութիւն. անհաղորդութիւն. 3. լռութիւն. դադար. Հանդիստ. ----ը. ----ԱԿԱՆ. 2. ԻՄ ԼՌԵՑԱԼԸՆ ԲԽՈՀԱԾԷ. ԻՄԼԻՒՆ. 3. Ծ–ը ԱՒՏԱՆԻ ՊՐԱՏԻ:

Far —, se taire, s'apaiser. լռել. լռաց լինել. ---- ՍՂՄԱՆ.

Porre —, faire taire. լռեցուցանել. ---- ԼՌԵԼ:

— int. silence! լռա լեր. լռա լերուք. ----. ---- ՏԼ. ---- ՕՆԱՆ.

Silenzioso, a. silencieux, se. taciturne. անմունչ. լռին. լռա. լռաց. ---- գոռոզ. ԱՒՏԱՆԻՔԱՒ:

Silére, vn. se taire. լռել. լռա կալ. ---- ՕՐՄԱՆ. ԲԱՆՄԱՆԱՆ.

Silermontano, sm. tiviche, f. կապիտեղ. ԱՐ–ՄՈՒ.

Silio, sm. taserpitium, m. ուտական. ԱՐԱՆԵՒ.

Silice, sf. caillou, m. կոպճաբար. Հրանման քար. ԼԵՌՆԱՅԻՆ ԽՆԴԻ.

Siligine, sf. sorte de blé, f. ցորեան տեսակ. ԱՆ ԷՒ ԲԱՅ ՊՈՂՈՑ.

Silio, sm. herbe aux puces, f. 2. fusain, m. լուսաբեմ. 2. Խոխ. ՔԱՂԷ ՕՒԱ. 2. Ի–ՆԵԼ. ԱԲՐԱՇԱ.

Siliqua, sf. gousse de pois, cosse, f. 2. gousse, enveloppe, f. 3. caroubier, m. պատանդ. փաղան. պատճէ ընդոց. 2. կեղեւ. պատգ. 3. եղէսպերի. ՔԱՐՈՒԽ. ԲԱՐԵՒԻ ՔԱՂԱՆԴԱՆ. 2. ՊՂՊԼԻ ՔԱՂԱՆԴԱՆ. 3. ԽԼԻ ՊԱՂԱՆԴԱՆ. ԱՐԱՆ ՊԱՂԱՆԴԱՆ:

Sillaba, sf. syllabe, f. տողբաժ. Հեգ. ՀԵՀԷ.

Sillabare, va. épeler. Հեգել. յօգել. գրանալ. * ԳԱՒԱՌ. ԲԱՐԲԱՌԵԼ ԼԻՆԵԼ. ՀԵՀԵԼԻՔՈՎ.

Sillabico, a. a. syllabique. տողբաժնեց. Հեգից. ՀԵՀԷԱՆ. ՀԵՀՅԱՆ ՍՏՈՒԱԾԱՅԻՆ.

Sillepsi, sf. syllepse, f. Ան ինչ դպրութեան. պէտ ԲԱՌԸ ՈՒՈՒՈՒՆ ԳԱՅԱՆԻՔՆԵՐ.

Sillogismo, sm. syllogisme, m. Համար. Համարութիւն. խորհրդին. * Տաւաբարանութիւն. ՈՒԱՆԻ. ԲԸՅՈՒՈՒ:

Sillogizzáre, vn. faire des syllogismes. Համարել. խորհել. Համարս ցօրհնել. ՈՒԱՆԻ ԼԻՆԵԼ:

Silobálsamo, sm. baume, m. բազասանանի. ԱԲԼՈՒՆ ԱԼՈՒՆ.

Siloe, sm. bois d'aloès, m. Ճանճակ. Համ լուծ. ԼՈՈ ՈՒԼԸ.

Silváno, a, a. champêtre, rustique. 2. étranger, e. անասուց. վայրի. վայրերի. վայրագ. 2. սատանան. սատ. օրման. ԻԲ. ԳԱՒԱՌ. 2. ԻՄԱՅՆԵՑԻ.

Silvéstre, } a. bocager, e. champêtre, sau-
Silvéstro, a, } vage. անասուն. վայրի. վայրենի. ԻՄԱՅՆԱՅԻՆ.

Silvóso, a, a. plein d'arbres. անասնախիտ. անկախիտ. ՕՐՄԱԼԸ. ՈՒՏԱԼԸ.

Simbolegiáre, vn. symboliser. առանկաբանել. արուեստաւորել. խօսել. Նշանակել առանկաբ. սյմպատիկ բանիւք. Նշանակաբ յայտ առնել. ՆՇԱՆԱԿԵԼ ԻՒԼԵ. ՀԵՆՈՒԼԵՆ ԽՕՍԵԼԵՒ. ԱԼՈՒՆ ԼԻՆԵԼ:

Simboleità, v. Simbolità.

Simbólico, a, a. symbolique. առանկական. խորհրդական. սյմպոլիկ. սյմպատիկ. ՆՇԱՆԱԿ. ՀԵՆԱԿ. ՀՈՒՆԻՒ.

Simbolità, sf. conformité, convenance, analogie, f. rapport, m. Նմանութիւն. առանկ. օրինակ. խորհրդական Համեմատութիւն. ՆԵՒԵՐԻՒԹ. ՆՇՈՒԱԿ. ՆԵՒՈՒԹԻՒՆ.

Simbolizzare, v. Simboleggiare.

Símbolo, sm. symbole, m. Նշան. Նշանակ. առանկ. Նմանութիւն. կերպարանք. օրինակ սյմպատութիւն. 2. Հանդանակ, Նշանակ, կանոն Հաւատոյ. ՆՇԱՆ. ՊԱՏԿԱՆ. ՀԵՀԱՆ. ՆՇԱՆ ԱԼ. 2. ՈՒՆ ՈՒՐԱՑՈՒՆ.

Simetriato, a, a. rangé symétriquement. յօրինական. Համեմատ. կարգաւոր. միաբան. ԴՐԱՒՈՐԵԼԸ. ԴՐԱՒՈՐՈՒԱԾ. ԴՐԱՒՈՐՈՒԹԻՒՆ.

Simetría, v. Simmetria.

Simigliánte, sm. la même chose, f. le même, m. Նոյն. Նոյն իրր. ՆՄԱՆՈՒԹԻՒՆ.

— a. semblable, égal, e. conforme. Նոյն. Նման. Հանդէպ. Հաւասար. ՊԵՒԼԵՐ. ՊԷՏ.

— } av. semblablement, de
Simigliantemente, } même. 2. conformement. Նմանապէս. Նոյնպէս. 2. քան զնմանութեան. ՊԵՒԼԻՒՆ. ԻՒՐԼԻՒՆ ՈՒՆ. 2. ԻՆՆ.

Simiglianza, sf. ressemblance, f. 2. comparaison, similitude, f. 3. signe, indice, m. Նմանութիւն. Համաձայնութիւն. 2. Համեմատութիւն. Կշիռ. զուգութիւն. 3. Նշան. Նշանակ. ՊԵՒԼԵՐՈՒԹԻՒՆ. ՈՒՅՍՈՒՆԱՑՈՒԹԻՒՆ. 2. ԲՈՒՆՈՒԹԻՒՆ. ՀՂԻՒ. 3. ՆՇԱՆ.

Simigliáre, va. e n. ressembler. 2. comparer. 3. sembler, paraître. Նմանել. ունել. թերի զնմանութիւն. 2. Նմանեցուցանել. Կշռել. Համեմատել. 3. Երեւել. Թուել. ՊԵՒԵԼ. 2. ԲՈՒՆԵԼ. ԲԱՐԵԼ ԼԻՆԵԼ. 3. ԼԵՑՈՒՆԵԼ:

Simiglievole, a. semblable, conforme. Նման. Հանդամանք. ՊԵՒԼԵՐ. ՀՈՒՆԱՒՈՐ.

Similáre, a. similaire. Նմանական. Համեմատ.

Símile, a. semblable. Նման. Հանդիպ. սյմպատիկ. Նոյն. ՊԵՒԼԵՐ. ՀՈՒՆԱՒՈՐ. ԲԱՐԵԼ. ՊԵՒ. 2 ՊԱՐԱՆ.

Similitúdine, sf. ressemblance, analogie, f.

rapport, m. **2.** *image*, *figure*, f. **3.** *similitude*, *comparaison*, f. նմանութիւն. համեմատութիւն. յանկերպութիւն. միաբանութիւն. **2.** նմանութիւն. կերպարանք. պատկեր. **3.** նմանութիւն. համեմատութիւն. պերճերէնի. ոսկեայ-ի. **2.** —բեր. խոհ. վեր. **3.** —բեր— իմի. ներկել։

Similmente, *av. semblablement.* նմանապէս. նոյնպէս. եւս. եւս։

Similóro, *sm. similor*, m. ոսկի արդար. սուտ ոսկի. խոհ. խոհեմ ալիք։

Simmetria, *sf. symétrie*, *harmonie*, f. *accord*, m. չափ. պայման. միաբանութիւն. կարգ. յօրինուածութիւն. համեմատութիւն. պատշաճութիւն. ձեւոյ. —ոյ. —ոյ։

Simo, a, *a. camus*, e. տափակաքիթ. խոռոչ. խոռոչ ռունչով։

Simoneggiare, *va. commettre simonie.* գնել կամ ծախուել իբրս. ալշոհան ներսէսեան սեպհական ալիք. ալիքի։

Simonia, *sf. simonie*, f. սիմոնականութիւն. վաճառելն. գնելն գնդուելոյ իբրս. ալշոհան ներսէսեան ալիքի. ալիք։

Simoniacamente, *av. avec simonie.* սիմոնականաբար. ալշոհան ներսէսեան ալիքի. ալիքի։

Simoniaco, *sm. simoniaque.* սիմոնական.

Simoniatóre, *sm.* որ սոյ կամ առնու գնով գնդուելոյ իբրս. ալիք. ներսէսեան սեպհական ալիք. ալիքի։

Simpatia, *sf. sympathie*, f. վշտակցութիւն. համաբարութիւն լինել. միաբանութիւն. յանկերպութիւն. հաւասարութիւն. միաբանութիւն. յօժարութիւն. ալիքի. —ոյ. —ոյ. խոհ. ալիք. խոհ. խոհ. ալիքի. ալիք։

Simpático, a, *a. sympathique.* միաբան. յանկերպ. —ոյ. —ոյ։

Simpatizzare, *vn. sympathiser.* համաբարել. կարծիք լինել. ունել զմնութիւն բարեաց. միաբեր ան միանալ. ալիք ալիքի. —ոյ. ալիք։

Simplice, ecc. *v.* Semplice.

Simplificarsi, *vp. se simplifier.* պարզանալ. պարզել. դառնալ ի պարզութիւն. —ոյ. ալիքի։

Simplificazióne, *sf. simplification*, f. պարզանալն. դառնալն ի պարզութիւն. —ոյ. ալիքի։

Simpósio, *sm. grand repas*, *festin*, m. խրախճանք. խրախճութիւն. կոչումն. —ի. —ի։

Simulácro, *sm. simulacre*, m. *statue*, *image*, f. նմանութիւն. դրօշակ. արձան. պատկեր. ոսկեայ. ալիքոյ. ալիքոյ։

Simulamente, *sm. feinte*, *dissimulation*, f. կերպարանութիւն. կեդծաւորութիւն. կեղծիք. —ոյ. —ոյ։

Simulárde, a, *a. hypocrite.* կեդծաւոր. —ոյ։

Simulare, *va. dissimuler*, *feindre.* կեդծաւորել. կերպարանել. —ոյ. —ոյ։

Simulatamente, *av.* կեդծաւորաբար. —ոյ։

Simulatamente, *av. avec feinte*, *avec simulation.* կեդծաւորութեամբ. կեդծաւորաբար. —ոյ։

Simulativo, a, *a. feint*, *simulé*, e. կերպարանեալ. կերպարանաւոր. պատճառեալ. պերճերէն. խոհ. —ոյ։

Simulatóre, *sm. dissimulateur*, m. կեդծաւոր. կերպարանիչ. պերճ. խոհ խոհ։

Simulazióne, *sf. dissimulation*, f. կեդծաւորութիւն. կեդծիք. պատրանք. պերճութիւն։

Simulta, *sf. action simultanée*, f. միաժամ կան գործ. ալիքի ալիքով ալիք ալիք։

Sinagóga, *sf. synagogue*, f. *la religion des Juifs.* ժողովարանդ. ժողովարան. ալիքոյ. **2.** կրօնաւոր ալիքիան։

Sinalífe, *sf.* (t. di gram.) *synalèphe*, f. *abréviation* եթէ ոչ ասղբաւիչ ի մի. ալիքի. լինելոյն ալիքիան։

Sinassi, *sf. synaxe*, f. *évangile* ալիքի ասացեալ զան ասղեալից. ալիքի ալիքոյ. ալիքի ալիքի։

Sinceramente, *av. sincèrement.* յաւակատարութեամբ. միամտութեամբ. անկիզծիկ մտաւոր. —ոյ. —ոյ։

Sincerare, *va. excuser*, *justifier.* արդարացուցանել. ալիքոյ. ալիքոյ։

Sincerársi, *vp. s'assurer*, *s'éclaircir.* **2.** *se justifier.* ալիքոյ. ալիքի. **2.** արդարացուցանել զանձն. ալիքի ալիքի. ալիքի ալիքի։

Sinceraziône, *sf. justification*, f. արդարացուցանելն. պատճառաբանութիւն. —ոյ. —ոյ։

Sincerità, *sf. sincérité*, *ingénuité*, *naïveté*, f. անկիզծաւորութիւն. յաւակատարութիւն. պարզամտութիւն. միամտութիւն. —ոյ. —ոյ։

Sincéro, a, *a.* sincère, franc, che. պարզամիտ. անկիզծաւոր. յաւակատիտ. անխարդախ. սեռն. —ոյ. —ոյ։

Sincípite, *sm. sinciput*, m. վերնակողմն գանկաւոյ. առաջնակողմն գլխոյն. գլուխ ի ոտ ի ոտ. —ոյ ի —ոյ։

Sincopa, *sf. évanouissement*, m. *défaillance*, f. **2.** *syncope*, f. նուազութիւն. թաղանթ. **3.** կրճատութիւն. ի բաց պարբերել գիր մի. պոյտ. ալ—ոյ. **2.** ալիքի ալիքի։

Sincopáre, *va. syncoper.* կրճատել. ի բաց պարբերել գիր մի. ալիքի. ալիքի։

Sincopatúra, *Sincope*, *v.* Sincopa.

Sincopizzare, *vn. s'évanouir.* թաղանթալ. ի պատառս նուազել. պոյտ։

Sincretismo, *sm. syncrétisme*, m. միաբանութիւն կամ միաբանութիւն ազանդոց. ալիքի ալիքի ալիքիալիքի ալիքի։

Sincronismo, *sm. synchronisme*, m. ժամանակակցութիւն. ալիքակցութիւն. ի միոյ ալիքի ալիքի ալիքի։

Sindacamento, *sm. compte*, m. համար. հաշիւ. ալիքոյ։

Sindacare, *va. revoir les comptes.* **2.** fig. *blâmer*, *censurer.* համար առնել. պահանջել. **2.** խծդծել. պարսաւել. բարկացուցանել. ալիքոյ ալիքի. ի ալիքի. **2.** ալիքի։

Sindacato, *sm. reddition des comptes*, f. 2. *ordre*, m. *permission*, f. Հաշիւ. Համար. 2. Տիտան. Իշխանութիւն, Տեսուչնակութիւն (քաղաքաւարոյ գլխկերպասուհու-թիւն). Հինգ վերջ. Իշխանութիւն. 2. (Ար-ծուներին վերաբեր ունի եւ իշխ վերնիչ) բա-ժան. Պետ-ընկերութիւն.

Sindacatúra, *sf. reddition des comptes*, f. Համար. Հինգ իշխանի ունի. Իշխանութիւն.

Síndaco, *sm. contrôleur*, m. 2. *syndic*, m. պահանջող. Համարող. Տեսուչ. 2. վե-րակացու. Հոգաբարձ. Համեստ-ներ. Հինգ-ներին պահանջող. Հինգ-ներ. 2. ի-նեհա. Ներ-ներ.

Sinderesi, *sf. remords*, m. *syndérèse*, f. Ապրեմ. Ապրանք խղճի մասց. Խղճի. Ծուն Խղճ-ներ. Վերնիչ ունեին.

Sindicale, *a. syndical*, e. Հոգաբարձուի. վերաբերեալ նիստ. Ներ-ներ-ներ. Նոյեան պահ-ներ.

Sindicare, *v.* Sindacare.

Sindicato, *sm. syndicat*, m. *la charge de syndic*, f. վերակացութիւն. Հոգաբարձու-թիւն. Հոգաբարձուի-թիւն. Պետ-ներ. Պետ-ներ. 2. *v.* Sindacato.

Sindóne, *sm. sindon, saint suaire*, m. պատ-մական (Քրիստոսի) (Հ-ներին Ի-ներ) ծեղերի.

Sinedóche, *sf. synecdoque*, f. Խելամտու-թիւն. Ընդի պետի Ի-ներ պետ.

Sinedrio, *sm. sanhédrin*, m. առեան Հրեից. Ի-ներ պետ.

Sineresi, *sf. synérèse*, f. կարճում երկայ ազգայնից ի մի. Ընդ-ի. Ընդելել.

Sinestro, *a, a. gauche*. Ձախ. ահեակ. *adj.*

Sinfonía, *sf. symphonie*, f. միաձայն միաբա-նութիւն. միաբանութիւն երգոյ արուես-տական. Ներ. Համեմ.

Singhiottire, *vn. sangloter*. Հեծկլալ. *Հեծ-*
Singhiozzare, } Հեծկլալ. 2. Հեկեկիլ. Հեծե-
Singhiozzare, } ծել. Ի-ներ ներ-ներ. Ընդ-ներ. Ընդ-ներ. 2. Ներ-ներ ներ-ներ.

Singhiozzo, *sm. sanglot, hoquet*, m. Հեծ-կոծ. Հեծեծանք. *Հեծեծանք.* Ընդ-ներ. Ընդ-ներ. Ներ-ներ ներ-ներ.

Singhiozzoso, *a, a. entrecoupé de sanglots*. Համեմատ. Հեծեծանաւոր. Ընդ-ներ.

Singolare, *a. singulier*, e. առանձին. Տան.

Singulare, *sm. singularité*, f. Ասա-ներ. ակա-նական. առանձնա-գործ. 2. չգնաց. Հնարաւորին. անձնա-նեց. անձնական. Հայտնաց. ընտր. 3. ան-ձնական, անձնական այլոց. *Ներական.* 4. միա-նար. միաբան. *Ներին.* Հանուած. ներ. 2. Համար. Ձախ. Ներ. ներ. Ներ. Ներ. Ներ. 4. Ներ-ներ.

Singolareggiare, *va. particulariser*. առան-ձնին. Համեատ, միաբան առանձ. Ներ. Ներ-ներ. Հանուած ներ.

Singularità, *sf. singularité*, f. 2. *rareté, excellence, singularité*. f. 3. *singularité*, f. ակա-նականութիւն. առանձնութիւն. ա-առանձնին, միաբան. Համեատ-ներ Հոգաբարձուի-գործութիւն. 2. պատահականութիւն. ազ-Ի-ականութիւն. 3. առանձնին, սակայն ընդհանուր. անձնականութիւն. *Ներականութիւն.* Ներ-ներ. Ներ-ներ. Ներ-ներ. 2. Ներ-ներ-ներ-ներ. 3. Ներ-ներ-ներ. Ներ-ներ ներ-ներ.

Singularizzare, *v.* Singolareggiare.

Singularizzársi, *vp. se singulariser*. առան-ձնին, անձնական լինել. գործել, գաւառին գանձ չպլյոց. Ներ. Ներ-ներ-ներ. Ներ-ներ.

Singularmente, *av. particulièrement, singu-lièrement*. 2. *différemment*. Համառաձգ. ա-առանձնապես. առանձնին ինն. մի քան միայն. 2. այլազանական. պլյոցազգային. Ներ-ներ-ներ. Ներ-ներ. 2. Ներ-ներ. Ներ.

Singulo, *pr. chacun en particulier, de son côté*. մեր մի. Ներ-ներ-ներ. Ներ ներ.
Per —, *en particulier*. առանձին. մի քան միայն. Ներ. Ներ ներ.

Singúlto, *v.* Singhiozzo.

Siniscalcato, *sm. charge de maître d'hôtel*, f. 2. *sénéchaussée*, f. Հոգաբարձուի-թիւն առան. պետան ունգանաբարձուց. 2. Կուա-կալութիւն. գաւառապետութիւն. վիճակ կա-ռավարի. Ներ-ներ. Ներ-ներ. Ներ-ներ. Ներ-ներ. 2. Ներ-ներ-ներ. Ներ-ներ.

Siniscalchia, *sf. sénéchaussée*, f. կուակա-լութիւն. վիճակ. ատենի կուակալի. Ներ-ներ. Ներ-ներ. Ներ-ներ.

Siniscálco, *sm. sénéchal*, m. 2. *maître d'hôtel*, m. 3. *trésorier*, m. գաւառապ. կու-ակալ. կոզմակալ. 2. ատենապետ. Հա-գարապետ. ատենապարապ. 3. գանձապ. Ներ-ներ. Ներ-ներ. 2. Ներ-ներ. Ներ-ներ. Ներ-ներ. 3. Ներ-ներ ներ-ներ.

Sinistra, *sf. main gauche*, la *gauche*, f. Ձախ ձեռն. ահեակ. Ներ.

Sinistramente, *av. sinistrement*. Ձախոգակի. չարաչար. չարդարեմաբար. Ներ-ներ.

Sinistrare, *va. tempêter, s'emporter*. 2. *broncher*. զայրանիլ. կատաղել. 2. զայրել. զայրեցուցել. Ներ-ներ. Ներ-ներ. 2. Ներ-ներ. Ներ. Ներ-ներ.

Sinistro, *sm. incommodité*, f. 2. *disgrâce*, f. *desastre*, m. առատապար. Ներ-ներ-ներ. ան-Հանգստութիւն. 2. Ձախողութիւն. անհան-ժութիւն. արկած. ապէտ. չատաս-ներ. չարդարեմ. Ներ-ներ-ներ. Ներ-ներ. 2. Ներ. Ներ. Ներ.
— a, *a gauche*. 2. *funeste*. Ձախ. ահեակ. 2. Ձախող. Ձախոգակ. Վերաբեր. ապի ոգորմ. չարաչար. Ներ (Ներ). 2. Ներ-ներ. Ներ-ներ-ներ.

Sino, *sm. sonnez*, m. 2. *sinus*, m. 3. *sein*, m. 4. *golfe*, m. Կրկին վեց (ի չուանայ). 2. Ծոց անկեան. 3. Ծոց. գոգ. 4. Խորշ. Ծոց (Ծովու). Ներ ներ. 2. Ներ-ներ-ներ. 3. Ներ-ներ. Ներ-ներ. 4. Ներ-ներ.
— prep. *jusque*. մինչեւ. ց. մինչ. ի. ... Ներ. ... Ներ.

Sino a ché, *c. jusqu'à ce que*. մինչեւ. մինչեւ. զի. Ներ ի. ... Ներ. ... Ներ.

Sinodale, *a. synodal*, e. սինհոդոսական. Ներ-ներ ներ-ներ ներ.

Sinodico, *a, a. synodique*. սինհոդոսական (Ժողով). 2. ուղիղից. ընկի սպասկից (չար-ժանին լուսին. ամիս). Ներ-ներ-ներ Ներ-ներ (Ներ-ներ). 2. Ներ-ներ.

Sinodo, *sm.* synode, m. հիւնհդոս· ժողով· ազաքհական ժողով խորհուրդ· բառհգոն ԲՈ-ԼՈՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ·

Sinonimia, *sf.* synonymie, f. կիր անունքը· ՈՐԵՒԷՑ ՀԱՄԱՆԻՇ ՈՐԵՒԷՑ ԱՐԴ ՄԸՐ ՀԱՍԿՈՒՄՆ ՈՐ ՕՐԻ ԱՄԷՆ ԲԱՌԻ·

Sinonimizzare, *vn.* employer des synonymes. կիր անունս ի կիր արկանել· *Նդհանրապէս բառեր գործածել· ԸՍՏԱՆ ՀԱՄԱՌ ՈՐ ԲՈԼՈՐ ՈՐԵՒՔՆԻՒԹԻՒՆ ԲԱՌԵՐ ՕԳՏԱԼ ԱՄԷՆ ԲԱՌԻՆ ՓՈՓՈԽ·

Sinonimo, a, *a.* synonyme. կիր (անուն)· *Նդհանրապէս համառ ՈՐԵ· ՀԱՄԻՒԹ·

Sinopia, *sf.* crayon rouge, m. կարմրահող· ատար· կարմրագոյն· ՏԵՂԱԼ ՊՕՂ· ԲԱՐԱԿԱՆ ԲԱՌԱՀՈՂ·

Sinottico, a, *a.* synoptique. համառօտ· բանգանակիչ· *Նհանիսաար·

Sinovia, *sf.* synovie, f. լուիրած հեղուկ ի յօդս մարմնոյ· բանառներին ԼԵԶՈՒՆԻ·

Sintassi, *sf.* syntaxe, f. շարադասութիւն, կազմութիւն բանից· շարադասութիւն· ԲՆ·ՆԵՂԷ·

Sintesi, *sf.* synthèse, f. շարադասութիւն բանիւնդիր եւ ոչ բան ի բան· (ժողովուրդն գիտելին, ծանանալ տանելոյ գիտոց)· 2· յաղագաւ· յօդուածն, Համառաստութիւն խոհանաւ անդանդաղ· 3· յօդուածութիւն յաղագաւ տի· ՈՐՈՒՆ ԲՈ· ՈՒԼՔԻՒՔ ԼՈՒ·ՆՈՒՆ· 2· ԼԵՐՒԱԼ ՈՐԵՒՆ ԲԵՐԻՆ ԲՕՂ· 3· ՈՐՈՒՆԻՒ ՊԵՐՒՆԻՒՆ·

Sintilla, *sf.* étincelle, f. 2. fig. très-petite chose, f. կայծ· չանձի· 2· գոյն ինչ· փոքր ինչ· ԷԸ-ՂԵՂՔՈՒ· 2· ԸՍԻՒ ԳԼՈՒԽ ԼԻ·

Sintillante, a, *e.* étincelant, e. պայծայծուն· փայլուն· ԵՐՐԼՈՅՆ·

Sintomo, *sm.* symptôme, m. պատճառ, նշանակ (հիւանդութեան)· ՆՇԱՆ· ՍԻՄՔ·

Sinuosità, *sf.* sinuosité, f. détour, m. խորշ· կամակորութիւն· ծռութիւն· ՄԱՆԱՆԱՄԱՊԱՏ ՀՐԻՄԱՐ· ԲՐՒԼԻ·

Sinuoso, a, *a.* sinueux, se. որ ծոց կամ խորշ գոյ· կոր· կամակոր· ՄԱՆԱՆԱՄԱՊԱՏ· ԾՈՒԱՐԱԿԱՆ· ՈՒՂՂԱՁԻԳ·

Sione, *sm.* tourbillon de vent, m. մրրիկ հողմոյ· ՀՈՂ· ԹՈՒՐՔԸ·

Sipario, *sm.* toile de théâtre, f. վարագոյր կամ առագաստ թատերի· ՀԱՅԱՒԼ ԹԵՐԹԵՒ·

Sire, *sm.* seigneur, m 2. sire, m. տէր· 2· ԱՒԲ ԻՄ ՍԻՐԱԳ· ԵՔԵՒՀԻ· ՄՈՒ· 2· ՈՐԸ ՊՈՒՆՉ· ԼԵՔԵՒԵՐԻՆ·

Sirena, *sf.* sirène, f. յուչկապարիկ· Համիսբոս· ԿԵՒԼՔ ՑՆԱՆԻՔ· ԹԵՐԻՒ ՍԵՒԻ·

Siringa, *sf.* siphon, m. 2. flûte, f. ցիգուղ· փող· խողովակ լոյն իրաց· 2· սրինգ· ՍՒՐՆԳ· 2· ՆԵ· ԼԻՐԻՆ· 3· v. Seringa.

Siringare, v. Seringare.

Siròcchia, *sf.* sœur, f. քոյր· ԵՂԲՕՐՔՈՒ·

Siroccchievole, a. de sœur. քնա· քաւրական· ԵՂԲՕՐՔՈՒՆ ՊՈՒՆԻՒԼԻՔ·

Siroccchievolmente, av. en sœur. իբրեւ զքոյր· ԵՂԲՕՐՔՈՒ ԼԻՆ·

Sirocco, v. Scirocco.

Siróppo, v. Sciroppo.

Sirte, *sf.* sirtes, f. pl. յորձանուտ խոհիք· կոյս ատպոյ ի ծովս· ԿԵՒՆԷ ԼԵՒՆԻՒ ԳՈՐ-ԼՈՒ ԼԻ ՈՐԵՒՐԻԼԸ ԻԲԲ· ԳՈՐՂՔՈՒ·

Sisamo, *sm.* sésame, m. ԿՈՆԻՒՏ· *ՀՈԼՈՒՄՆ·

Sisaro, *sm.* chervis, m. չաքարաբեր ստեպղին· ԼԵՒԲԵ ԳՈՀԱՆԱՆ·

Sisimbrio, *sm.* cresson de fontaine, m. կռասիմբրիոն, յանեմ· ՂԱՒԱՒՈՒՆԻ· ԲՒՒՐԲ· ՈՐԵՒՔՈՒ·

Sisma, v. Scisma.

Sissizio, *sm.* compagnie d'amis, f. ակուռ· բարեկամ· ԳՈՒՆԻՆ ԲՈՒՒՆԻՆԱԿՑԱՑ· ԿԵՂԼԻ· ՈՂՈՂ ԿԵՂԼԻՆ·

Sistema, *sm.* système, m. բանդագանակ· բանդագանութիւն· պայմանն· կարգ· յօրինուած· կայան· գիր· ԿԱՒՈՒՆ· ՈՐԵՒՔՈՒ· ՀԱՒԱՔՈՒՄՆ· ԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ·

Sistematicamente, av. systématiquement. բանդագանօրէս· կարգաւոր պայմանաւ· բանդագանութեամբ· յօրինուածով լինի· ԲԵՐԻՒ ԼԵՒԼԻ· ՈՐՈՒՆԻ ԼԻՆ·

Sistemático, a, *a.* systématique. 2. (pouls) irrégulier. բանդագանօրէն· բանդագանական կարգաւոր· յօրինուած· 2· անկարգ (չարժ կամ ծնողական երակաց)· ԲԵՐԻՒԼԻ· ԲԱՅ-ՈՒԹԻՒՆ ՈՐՈՒՆ ԲԱՆԱԿՈՒ· ԲԱՐԵՒՐԻՒԹԻՒՆ· ԲԱՆԱՒՈՐ· 2· ԱՆԿԱՐԳ· (ՆԱՂԱՐԴ)·

Sistematizzare, *vn.* faire un système. յօրինել բանդագանական ինչ· բանդագանական կարգիլ· գնել· Համառաստել· կարգս ինչ· ԱՐԸ ԲԵՐԻՒԹԻՒՆ· ՈՐՈՒՆ ԲԱՆԻՆ·

Sistro, *sm.* sistre, m. ՀՆԴԿԱՑ ինչ եգիպտացոց· Եւ ի ՄԸՐՏԱՍՈՒՑՈՒՆ ԱՐ ՈՅ ՄԱՐԴԻՆ ԼԱՒՈՒՆ ԷՒՆ·

Sitare, *va.puer.* բուրել· ծանաւհամբոյր· ՆԵՒԼԻ· ՖԵՒՆ ԲՈՅՆՈՒ·

Siterello, *sm.* odeur un peu désagréable, f. չար հոտ· հոտ ասկարկ ինչ լսարուեալի· ԿԵՒՆԻ ՖԵՒՆ ԲՈՅՆ·

Sitibóndo, a, *a.* altéré de soif. 2. fig. avide, convoiteux, se. ծարատ· պապակալ· 2· ցանկացող· ՈՐՈՒՆԻ· ՈՐՈՒՆԻՒԼ· 2· ՊՐՈՒՆԻՒՆ·

Sitire, *vn.* avoir soif. ծարատել· պապակել· ՈՐՈՒՆԻՒ·

Sito, *sm.* position, place, situation, f. 2. demeure, f. séjour, m. 3. puanteur, mauvaise odeur, f. անգի· կայան· դիր· գագաթ· 2· օթեւան· վաթ· յարկ· 3· չար հոտ· ծանաւհամբոյր· ՆԵՒԼ ԻՒՐ· ԼԻՆԼԻՔ· ՆԵՒԼՈՒ· 2· ԼԻՆԼ· ԼԵՒ· ՆԵՒԼԻ· 3· ՖԵՒՆ ԲՈՅՆ·

Situazione, *sf.* situation, position, f. դիրա.

Situamento, *sm.* դագաթ· գիր· ԼԵՒ· ԼԻՆԼԻՔ·

Situare, va. placer, poser. կարգել· գնել· գետնել· ԼԵՒԼԻՆԻՒԹԻՒՆ· ՖՕՏԻ·

Situazione, *sf.* position, f. 2. disposition, f. կայան· յօրինած· գիր· դիրա· վայր· 2· վիճակ· Հանդամանք· ՕԹԱՓՈՒԼ· ԼԻՆԼԻՔ· ՆԵՒԼ· 2· ՀԱՆ·

Si veramente, c. pourvu que, à condition que. 2. oui certes. պատ պատճանաւ· միայն ԹԵ· 2· արդարեւ· ապա· ԴԱՒ ԵՒԼ ԼԻՔ ԻՆ· ԱՅՆՈՒ· 2· ԼԵՒԼԻՆ· ԴԻՒԼ·

Siziente, a. altéré de soif. ծարատ· պապակալ· ՈՐՈՒՆԻՒԼ·

Slacciare, *va.* délacer, délier. 2. débarrasser. արձակել· լուծանել· 2· ազատել· ապրե-

ցուցանել. վերծանել. լեզուիւ. դարձ. 2. ֆրանսերէն.

Slacciarsi, *vp.* se débarrasser. վերծանել. արձանել. ի հաւել գանձն. ֆրանսերէն. ինքնս ձմ.

Slagare, *vn.* déborder. հեղեղանալ. վեղարել. ողողել. (աչ.) խուճ. ››› դառնալ.

Slamarsi, *vp.* crouler, s'ébouler. կքիլ. հանկել. կորնծանել. փլանել. իջերծանի. լեզուիւ.

Slanciare, *va.* lancer. արձակել. ձգել. ձիգ դնել. ուժով. ֆերտիմ.

Slanciarsi, *vp.* fondre sur, se jeter sur. յարձակել, անկանել ի վերայ. խոյանալ. ուժովել. ի-ինքեան ելոյթս, հնձոյ կինի.

Slandra, *sf.* prostituée, f. բազ. ֆահանը.

Slargamento, *sm.* élargissement, m. ընդարձակութիւն. տարածումն. անդորրութիւն. ինչնչելիութիւն. ուժ.

Slargare, *va.* élargir, étendre, dilater. լայնել. ընդարձակել. անդորր առնել. ինչնչելիութիւն. ուժ.

Slatinare, *v.* Sgramuffare.

Slattare, *va.* sevrer. 2. fig. désaccoutumer. հասուցանել ի սանեայ. մտցել. գիջել. անդասել ի կամ ի սանեայ. 2. դադարեցուցանել. դադարեցուցանել ի սովորութենէ. ի-ուրուն տեղւոյն. 3. տարիներեն վաղ ինչնչելիութիւն.

Slattato, a, a. sevré. 2. fig. désaccoutumé, e. անասհասոյց. հասուցեալ ի սանեայ. 2. դադարեալ, դադարեալ ի սովորութենէ. ի-ուրուն տեղւոյն. 3. տարիներեն վաղ ինչնչել.

Slazzerare, *va.* faire sortir, tirer. հանել. հզել. ելքնչել.

Sleale, *a.* déloyal, e. ննդիզ. ննդազոր. անբրաւ. չյուսալի. խոյնչ. տարաբաղձութիւն.

Slealtà, *sf.* déloyauté, f. ննդազութիւն. անբրաւութիւն. խոյնչելութիւն.

Slegamento, *sm.* action de délier, f. լուծումն. արձակումն. դարձ. ելոյթս. ելոյ ելքնչ.

Slegare, *va.* délier, détacher. լուծանել. արձակել. ելոյթս. դարձ.

Slegarsi, *vp.* se délier. 2. se dégager, se délivrer. լուծեալ լինել. 2. արձանել. վերծանել. ապրել. ելոյթս-ելոյթ. 2. ֆրանսերէն. ինքնս ձմ.

Slitta, *sf.* traîneau, m. սահնկի. կառք որ սահեալ երթայ ի վերայ սառեալ գետնոյ. * սահնական. * բալիներ. ելոյթս.

Slogamento, *sm.* { dislocation, f. déboîtement, m. } խախտումն, խախտած (տանիրայ). ոսկրերէն տեղահան, ներքինեան ելքնչում.

Slogarsi, *vp.* se disloquer. խախտել, յօգտակար գանկել ոսկերայ. (ոսկր.) ներքինեան ելքնչել, տեղահան դարձնչել.

Sloggiare, *vn.* déménager, déloger, décamper. մեկնել յիրենականէ տեղւոյ. ֆրանսերէն դարձնչել, տեղնչել. կինի.

Slombare, *va.* éreinter. բեկանել, հարկանել. զմեռ. ոկսպաղացանել. ոսկրեայ ելոյթս. ֆրանսերէն ոսկրելոյթս.

Slongamento, } *sm.* éloignement, m. հեռացումն.

Slontanamento, } Ումայն. մեկնումն. ելքնչելութիւն. ելքնչելութիւն.

Slontanare, *va.* éloigner, écarter. մեկուսացուցանել. հեռացուցանել. ելքնչելութիւն.

Slungare, *va.* alonger. 2. éloigner. լծկիլ. ձգել. երկայնել. 2. մեկուսացուցանել. հեռացուցանել. ››› ելքնչելութիւն.

Smaccare, *va.* faire honte à qn. 2. dépriser, avilir. խայտառակել. առակել. չամօմ առնել. 2. գձնել. նուազեցուցանել (գրիմ). արհամարհ առնել. ֆրանսերէնիցնչ ելքնչելութիւն. բնաւոյ կինի. 2. ելքնչ ››› (ոսկրելոյթս) ելքնչելութիւն. — vn. s'écraser. փչանալ, հմլնալ. լինել. ելքնչելութիւն.

Smaccato, a, a. écrasé, e. 2. fade. մանրեալ. հմլնալ. բեկ չամօմ. 2. անհամ. չաղղ յոյժ մինչեւ. ցնդեալ մարդոյ. * չաղղմնդ. ելոյթս-ելոյթ. ելքնչել. ելոյթս-ելոյթ. 2. ելոյթ ելոյթս. ելքնչել ››› ելոյթս-ելոյթ.

Smacchiare, *vn.* sortir du buisson. 2. quitter sa demeure. ի թփոյ եւ ի թաւուտ խոյանիլ եւ ելանել. 2. ի-ուրուէ գնանալ եւ ելքնչել. ելոյթս ելքնչել ելքնչել. 2. ելոյթս-ելոյթ. — va. dégraisser. հանել գրիմս. յատակել. ելքնչելութիւն. ելքնչելութիւն.

Smacco, *sm.* affront, outrage, m. ինչնչանք. անարգանք. ››› ելքնչել.

Smacrire, *vn.* maigrir. վատել. ելոյթել. ելոյթելութիւն.

Smagare, *vn.* s'abattre, se décourager. 2.

Smagarsi, *sp.* s'éloigner. 3. égarer. ապաքեն լինել. վհատել. լքանել. 2. հեռանալ. 3. մոլորել. ելքնչել ելոյթս. ելոյթս. 2. ելոյթելութիւն. 3. ելոյթս. — va. faire égarer. մոլորեցուցանել. ելքնչելութիւն. ելոյթելութիւն.

Smagio, *sm.* affeterie, f. պչրանք. չպատիւ. ձեղծելութիւն. ելքնչելութիւն. ելքնչելութիւն.

Smagliare, *va.* rompre les mailles. 2. fracasser, briser. 3. défaire les balles. 4. piquer, exciter, pousser, éveiller. խորտակել զձիսոս. 2. բեկանել, խորտակել. 3. պարզել. բանալ զմանգակալ բեռնոս. 4. գրգռել. գրգիռ. յօժարեցուցանել. զարթուցանել. ››› ելքնչելութիւն. 2. ելոյթս. 3. ելքնչելութիւն ելոյթս. 4. ելոյթս-ելոյթ. ››› ելքնչելութիւն. ելոյթս-ելոյթ. ››› ելքնչելութիւն.

Smallâre, *va.* peler des amandes, en ôter l'écorce. Հանել գնուշը կամ պլնդկին ի կանաչ կեղեւոյ · կեղեւել գնուշ · Եհլնչել, դասաբար հեռլել ի տաղաչանաս · ընդարձակ ·

Smallâto, a, *a.* sans écorce. կեղեւազուրկ · անկեղեւ · այլընդհանր. իգնդաղաս · ոչ յոսկրաչ ·

Smaltâre, *va.* émailler. 2. couvrir de mortier. 3. couvrir, recouvrir. պատել զարգարել զգանձարեղներս. ապակւով արձնելով · 2. ծեփել յապաղով · 3 · Ծածկել · պատել · ծեփելով · 2 · ոչնաչ · 3. ի գնաչ · ծեր · ընդ · ծեր ·

Smaltatûra, *sf.* émaillure, f. émail, m. զարդարելն, պատելն ապակւով արձնելով · ծեփելն · ծեր ·

Smaltimènto, *sm.* digestion, f. 2. vente, f. débit, m. ամորտն · Յարելն · * Տարաճ · 2· վաճառումն · ծախ · ընդունելն · 2 · ոչնաչ ·

Smaltîre, a. digérer. 2. digérer, souffrir. 3. vendre, débiter. ամորել · Յարել · * Տարել · 2· տանչ · Համբերել · Հանդուրժել · տանել · 3· վաճառել · վաճառականաբար առնել · ընդունելն · Հաւ լինել · 2 · տալ · ծեղածելու լինել · 3 · ոչնաչ ·

— il vino, cuôcet. Թաթել գդինի · ոճաթել · ոեր ·ոչ ·ոչ — ելեւելեր · ոչնաչ ·

— alcuno, checchessia, *se défaire, se débarrasser.* Հանել, ձերել յերեսաց · Թաթել գանձն · ջօչնաչ · ելեւնեն ծաղրելնչ ·

Smaltista, *sm.* émailleur, m. արձնիչ ապակւոյ · Գնդիչ ·

Smaltito, a, *a.* digéré, e. etc. 2 fini, terminé, e. 3. aisé, clair, aplani, e. ամորեալ · Յարեալ · * Տարած · 2 · Կատարեալ · դադարեալ · 3 · դիւրին · յայտնի · Անկին · Հաւ օչնաչ · ոճաթ · 2 · ոչնաչ · Ոեր ·ոչ օչնաչ · 3 · ջօչնաչ · ոճոճ · ոեր ·

Smaltitôjo, *sm.* égout, conduit, m. առուարձանոյց · առու կոյանոյց · կորիւ · ըստ · ջոր · ելեւնեն · ոճ ելեւնեն ·

Smaltitôre, *sm.* émailleur, m. արձնիչ ապակւոյ · Տարաճ գարգարանիկ · Գնդիչ ·

Smâlto, *sm.* mortier, ciment, m. 2. fondement, m. base, f. 3. émail, m. յատած · 2 · յատակ · Թաթիսն · Տակ · Հիմն · 3 · արձնեալ ապակի · գարգարանիկն · ոչնաչ ոճոճաչոչ · ոչնաչ · ոճ · ելեւնեն ոճոճաչոչ · 2 · Ոեր · ոեր ·ոեր · 3 · Ծեր · — verde, fig. prairie, f. Տարգաչեալ տեղի · ոճոճաչոչ · ելեւնեն ·

Cuor di —, cœur de rocher. սիրտ քարաչեալ · ապաչեալ · Ոճ · Ոեր ոեր ·ոեր ·ոչ ·

Smammâre, *vn.* rire avec excès. Ծիծաղել անչափ · ոեր ոչ ելեւնեն ·

Smanceria, *sf.* mignardise, affectation, f. քաղցրութ · ոչչոներ · Տիտանք · ելեւնեն ոճոճելնչ · ելեւնեն · Նաչ · Նաչելելեն ·

Smanceróso, a, *a.* affecté, e. որ քաղցրաչ · Տիտի · զիրքոչ · փաթիաթուն ելեւնեն ոճոճելնչ · Նաչող ·

Smangiâre, *va.* consommer. ապաչել · Ծածել · ոճոճել · ոճոճելնչ · Ոեր ելեւնեն ·

Smânia, *sf.* fureur, agitation, manie, Տնդանութիւն · Ծածկութիւն · Ոճոճելնչ ·

Smaniamento, *sm.* id. կատաղութիւն · Ծածկութիւն · Ծածկելնչ · Ծածկոչ · Ոճոճելնչ · ելեւնեն ·

Smaniâre, *vn.* s'emporter. Ծածկել · կատաղել · զայրանալ · զչարել · Ծածկոչ · Ծածկելնչ · Ոճոճելնչ ·

Smaniatûra, *sf.* frénésie, f. կատաղութիւն · Ծածկութիւն · Ծածկելնչ · ելեւնեն · Ոճոճելնչ ·

Smaniglio, *sm.* bracelet, m. ապաոանիկոչ · ոեր ելեւնեն ·

Smanióso, a, *a.* frénétique, furieux, se. 2. affecté, étudié, e. կատաղեալ · Ծածկեն · 2 · գանազեալ · գանազանագործ · ելեւնեն · Ծածկոչ · ելեւնեն · ոճոճելնչ · ոճոճելնչ ·

Smantellâre, *va.* démolir, démanteler. աւերել · քանդել · ելեւնեն ·

Smanzeróso, a, *a.* de petit-maître. 2. affecté, mignard, e. պչրանց · Տիտանանց · 2 · փրթ · քաղաչ · ելեւնեն · 2 · ելեւնեն ոեր ·ոչ ելեւնեն · ելեւնեն ելեւնեն ·

Smanzière, *sm.* dameret, petit-maître, m. պաչչոն · տրեղ · չոպչեալ · ի կանայս · ելեւնեն · Ոճոճ ·

Smargiassâre, *vn.* faire le rodomont. Անձն յանձին Տարեալ պարծել · պանծանալ · Ծածանել · ոեր ·ոչ ելեւնեն · ելեւնեն ելեւնեն ·

Smargiassata, *sf.* rodomontade, vanterie, Smargiasseria, *sf.* fanfaronnade, f. Ծածկոճութիւն · ծածկոչ ծածկելնչ · ոեր ·ոչ ելեւնեն · ելեւնեն ելեւնեն ·

Smargiasso, *sm.* fanfaron, m. պարծուկ · ծածկոչ · ելեւնեն · ոճոճ ելեւնեն ·

Smarrimento, *sm.* égarement, m. perte, f.

Smarrigione, *sf.* 12. faute, f. 3. fleur, f. 4. évanouissement, m. Ծածկելն · կորուած · 2 · ծածկոչ · վրեպ · 3 · պչրանք · ելեւնեն · 4 · Ծածկոչ ելեւնեն · Թաթածկոչ · Նիստ · ոչ ելեւնեն · 2 · Ծածկոչ · ելեւնեն · 3 · ելեւնեն · 4 · ոչչոչ ·

Smarrire, *va.* égarer, perdre. 2. confondre, troubler. կորուանել · 2 · չփոթել · Ծածկել · ոչչ ելեւնեն · 2 · ելեւնեն ելեւնեն · ելեւնեն · ելեւնեն ելեւնեն ·

Smarrirsi, *vp.* s'égarer. 3. s'éloigner, s'écarter. 4. s'étonner, perdre courage. Ծածկել · գարանել · ածանգիլ · 2 · վճռիլ · ոեր ·ոչ ելեւնեն · չփոթել · 3 · Հեռանալ · 4 · Ծածկոչ · ածանգիլ · ոչչոչ · ելեւնեն ելեւնեն · ոչչ ելեւնեն · 2 · ելեւնեն · 3 · ելեւնեն ելեւնեն · 4 · ելեւնեն · Ծածկոչ · ելեւնեն · ելեւնեն ելեւնեն ·

Smarritamente, *av.* avec trouble, avec frayeur. ելեւնեն ելեւնեն · չփոթութեամբ · ելեւնեն ելեւնեն ·

Smarrito, a, *a.* égaré, e. 2. déconcerté, trouble, e. գարանած · կորուանալ · Ծածկել · 2 · չփոթեալ · ելեւնեն ելեւնեն · ելեւնեն · ոչչոչ օչնաչ · 2 · ելեւնեն ելեւնեն ·

Smascellamento, *sm.* dislocation des mâchoires, f. 2. ris immodéré, grands éclats de rire. ելեւնեն · ելեւնեն ելեւնեն Ծածկոչ · 2. Տարբ Ծածկոչ · ելեւնեն · ոեր ելեւնեն · ելեւնեն · 2 · ելեւնեն ելեւնեն ելեւնեն ·

Smascellâre, *va.* se disloquer les mâchoires. ելեւնեն · ելեւնեն ելեւնեն · Ծածկոչ · ելեւնեն ելեւնեն ·

— dalle risa, crever de rire, rire à gorge déployée. ելեւնեն · ելեւնեն ելեւնեն · ելեւնեն ելեւնեն ·

Smascellatamente, *av.* sans grâce, grossièrement. ելեւնեն · ելեւնեն ելեւնեն ·

vement. անշեղեցս. անձնաշնս. լոհանքիներէն, Եռեքսէնս. Եռոչ էլե.

Smascherare, *va. démasquer.* ի բաց բառնալ զդիմակն. ---բուիը Եե-լ-նոեն լէ-ե-ոնե.

Smaschiato, a, *a. chûtré, e.* ներքինի. մանչալ. կուրս. Եռաշէ. Եռեհնե.

Smascio, *sm.* redondance de paroles, f. չաՀաբանութիւն. առասկաբանութիւն բանից. աուելորդ բանք. ակնաբե. լուէնոէ. Եռշ.

Smattanársi, *vp. se restaurer, se conforter.* առնուլ զիարթ մի կերակուր. զօրանալ. կազդուրել. ուր ու չեչ Եեմեե. է-ոլէնեի ուշե.

Smattonáre, *va. décarreler.* քակել. Հանել զպատս յատակին. ուր Եերէն ոեօլեոե Եռուց լոշոբնե լէե-ոնե.

Smelare, va. tirer le miel des ruches. ժողովել, առնուլ զմեղր ի մեղուանցաց. որ է-ոլոնեանն դալ ուշե, ոեՀլէրնե.

Smélia, *sf.* une capricieuse, extravagante. Ջարտարապղ, սոփհատ կին. ոելկնլէե Եռալոյան գործ.

Smembranare, va. déchirer. պատառել. քաւատել. է-ոբոլոնե. է-ոբե է-ոբե. Ինեքնէե Ինեքնէե էինե.

Smembrare, *va. démembrer. 2. découper. 3. partager, separer.* Հատուածել. զանդամս յոշել. պատառ պատառ կատրել. 2. յօշել. Հատուածել. կտրել զիերակուրս. 3. բաժանել. բաշխել. անջատել. ոբշոբնե ոեօ-ոնե. է-ոբոլոնե. 2 (Ենչնե եե) ոոբշոբ-ոնե. 3. ոեօշնե. ոբշոբնե.

Smemorabile, a. indigne de mémoire. անարժան յիշատակաց. չնէր օ-ոոնոյ-ոնե. ---ոեշնոյ-ոս լոշե օշնոյ.

Smemoraggine, *sf. oubli, défaut de mémoire,* m. 2. *stupidité, bêtise, f.* մոռացութիւն. մոռացումն. 2. անմտութիւն. անշանաւրաւթիւն. ---ոոնոյ-ոս. 2. լոշեՀնշէ.

Smemoramento, *sm. stupidité,* f. պակասրաւթիւն. ժխտնդրամտութիւն. լոշեՀնշէ.

Smemorare, *vn.* ‖ *oublier. 2. devenir stupide.* Հանել. մոռանալ. 2. անգգալիլ. չպարել անկանել. ---ոոնոբե. 2. լոշեՀնշնե.

Smemoratággine, *sf. oubli,* m. 2. *niaiserie,* f. մոռացութիւն. անգիտացութիւն. 2. անՀամեմաւթիւն. ապշութիւն. անգգալութիւն. ---ոոնոբե. 2. լոշեՀնշէ.

Smemorato, a, *a. stupide.* ապուշ. անգգալ. լոշէ.

Smenomáre, *va. diminuer, amoindrir.* Նուազեցուցանել. փոքրացուցանել. ոեՀ-լոշնե. ---ոոՀ-լոնե. ոբշոնե.

Smenovito, a, *a. diminué, e.* Նուազեալ. սակաւացեալ. անկիալ. ոբշոէ. ոեՀ-լնե.

Smentáre, *va. chanfreiner.* Հատանել առ շեղ. շեՀնէե ոեՀ-ոե.

Smenticanza, *sf. oubli,* m. մոռացումն. անյիշատակութիւն. ---ոոնոբե.

Smenticare, *va. oublier.* մոռանալ. ---ոոնոՀ-ոե.

Smentimento, *sm. démenti,* m. յանդիմանութիւն սասՀեհան. Եռոչնե լէե-ոբե.

Smentire, *vn. démentir.* սուտ ասենչ. սուտ յանդիմանել. ի սուտ Հանել. Եռոչնե լէե-ոբոե. Եռոնեոբոե.

Smeraldino, a, *a. de l'émeraude, couleur d'émeraude.* զմրուխտագ. ի գոյն զմրուխտի. ե-ոՀնեոե.

Smeraldo, *sm. émeraude,* f. զմրուխտ. գոյն-ոե-ոբոե. ե-ոՀնեոե.

Smerdare, *va. nettoyer, polir.* սրբել. Հնձել. ինՀնլ-ոնե. է-ոբոլոնե.

Smerdare, *va. embrener, salir de bran.* պղտզել. չապաւել կամ յ. ՆեՀոոեՀ Եե ոեբոբոե. ---ոոնոբե. ոբշոբնե.

Smergo, *sm. plongeon,* m. Հաղամաղ. է-ոբոոնե.

Smerigliare, *va. polir avec l'émeri.* յղկել. զոսել. փայլեցուցանել. գայլեաղիս. ոոոՀ-է-ոբոե Եե է-ոբոլոնե.

Smeriglio, *sm. émeri,* m. 2. *émerillon,* m. գայլեաթաւ. 2. Նուազակ. թիւնուն ինչ յաՀբայաձիչ յազգէ փոքրագոյն բազեից. ---ոոնոե. ոեՀոնդոոեՀ. 2. Եե-ե-ոբոե ոոբշոնե. ոբոոբոե.

Smeriáre, *va. démériter.* անվանել յարժանաւրութենէ. անարժան լինել. լոշէե օ-ոՀոնե.

Smérlo, *sm. hobereau,* m. գազազ. ագգ ինչ փոքր բազէի. պիր ոչ ոեՀ-լոոե ոոշոնե.

Smesso, a, *a. mis de côté.* լքեալ. Եե-ոլնալ. ոեր Եռոշեո ոբոեՀնշնե.

Smettere, *va. quitter.* լքանել. Եռոոալ զ բաց. ի միակողմն. ոեր Եռոնե ոբոեՀոե.

Smezzamento, *sm. partage par le milieu,* m. բնդմիջեալ. ՀատաբաՀիւն. բաժանելն ընդ միջ. ոբՀոոբշոոե. Եե-լնե ոեբոնե.

Smidollare, *va. ôter la moelle. 2. expliquer, développer, exposer.* ուղղամիտ առնել. Հանել զուղեղն. 2. միտիլ. պարզել. յայտնել. Եե-լնե Եե-ե-ոբոե. 2. ոբոոնե. լնեՀ լինեե.

Smilace, *sf. liseron,* m. պատաղիճ. խոտ մինչ. ---լ-ե Եե-լնե.

Smillanta,) *sm. hâbleur, vantard,* m. պարՀանեաւոր, Եմուկ. զրուպարճ. մեծաբան. ե-ոբոնեՀ. ոեՀեՀ-ոբլեՀնե. Եռ-լոշնե.

Smillantáre, *vn. vanter, exagérer.* պարեհնալ. մեծաբանս ոեռոոեաց մեծամեծս կատրել. սատապացուցանել. ե-ոբոնեՀ-ոշլե Եինե. ---ոեռոոե Եռ-ոբոոե. ոեՀ-է-ոլեՀնե. օշ---ոբոոե.

Smilzo, a, *a. maigre, fluet, qui a le ventre vide, flasque.* սին. անասլ. ապատն. վոխ. Հիմեայ. ոշշեՀ. ե-ոբոոե. Եշշե.

Sminchionáre, va. railler, *Sminchionáre,* va. railler, Նազանել. կատակել. Հեղդել. կ---ոշնե. Հնշնե ինՀնե.

Sminuimento, *sm. diminution,* f. Նուազութիւն. ոշշնե.

Sminuire, *va. diminuer, amoindrir.* Նուազեցուցանել. ոշշնՀոե.

Sminuzzamento, *sm. action de hacher, de couper en morceaux,* f. 2. *détail,* m. *explication,* f. յօշոյն. կտրուած. 2. մանրապատում. մեկնութիւն. չայտնի. պարզառն. մեկնութիւն. ոեշ-լոշոյ. Եռոլե Եռոլե ոեռոնե. 2. Եռ-ե-ոլե. Եռ-ե-ոլե Եեոե.

Sminuzzáre, va. déchiqueter, hacher. 2. *expliquer,* յօշել. կտրել. մանր մանր Հատանել. 2. մանր մեկնել. պատմել մի բան

միջէ. պարզել. ցոլբոհել. ֆրալ ֆրալը ֆրալել. 2. ֆոֆոխէլէիֆէ ֆէբոհ ֆիլել.

Smimuzzolare, *va.* bresiller, broyer. **2.** expliquer, détailler. Համառել, մանր. մանրել, լիսուել. **2.** մինել. մանր մանր մասամբ յայտ առնել. ոոֆֆոհ ոոֆֆոհ ֆրալել. ոոզբոհել. ոոֆոհոհ. **2.** ֆոֆոխէլէն ոէյոն ֆիլել.

Smiraccbiare, *va.* torgner. ամիսրել. զայս առ քալ ֆոյհաթէլոյ. եսի ֆեզրոհ էէլի ֆեզբէլէիհ ֆոոհոհ. ոբալէ ֆիլել.

Smirare, *va.* polir, brunir. յղլիլ. ոզոբկել. փալլեցուցանել. ֆէլալհոհ. ֆէբոոհոի ֆէբոհ.

Smisurabile, *a.* démesuré, e. immense, énorme. անչափ. անպոյման. անհոյն. հոռոչ. ֆոհոֆիհոէ.

Smisuratamente, *av.* démesurément, excessivement. յանչափս. անշնարհիս. մեծապէս. կարի. հոռոչ. ոֆհոռ.

Smisuratézza, *sf.* immensité, f. անչափութիւն. ֆհոհոֆիհոէ.

Smisurato, *a,* a. immense, démesuré, e. **2.** déréglé, immodéré, e. անչափ. անպոյման. անշնարհիս. կարի. մեծ. **2.** անկարգ. անսամանակ. հոռոչ. ֆհոհոֆիհոէ. **2.** ֆիֆոոհոէ.

Smoccare, *va.* moucher une chandelle. յոտբոհել.

Smoccolare, *va.* ôter la mèche. ֆոհոն ոզոբոհ. ֆոոհոհ. ոֆիլ. ֆիֆիլիհ ֆոոհոհ.

— la testa, couper la tête. կառավրասել. ոֆոլէհ ֆոոհոհ.

Smoccolatójo, *sm.* mouchettes, f. pl. բազմակող. չարգարիչ ծրագի. * քլճառիչ. ֆոոհ ֆոֆոհոհ.

Smoccolatúra, *sf.* bout du lumignon, m. կարելի. չարգարելի ծայր պատրագի. ոոզոհէլ. ոֆոլէհոէ ֆոոհ ֆէլիհէ.

Smodamento, *sm.* immodération, f. déréglement, m. անչափութիւն. անկարգութիւն. օբոհոբէլէէ. ֆոբոոհոլէ.

Smodarsi, *vp.* devenir immodéré. անցանել քան չափ. անչափ. անկարգ լինել. օբոհոբէլ օլճաֆ. ֆիֆոոհոլ ֆիլիհ.

Smodatamente, *av.* immodérément. անկարգաբար. անչափ. անկարգս. օբոհոբէլէէ. ֆոբոլոհոէ ֆէբ.

Smodato, *a,* a. excessif, ve. immodéré. անչափ. անպոյման. անկարգ. օբոհոբէլ. ֆոբոլոհոէ.

Smodaramento, *sm.* excès, m. անչափութիւն.

Smoderanza, *sf.* ֆիֆիլէ. անկարգութիւն. օբոհոբէլէէ. ֆոբոլոհոէ.

Smoderatamente, *av.* sans retenue, immodérément. յանչափս. կարի չդէ. ֆոհոֆիհոէ ֆէբոհ.

Smoderatézza, *sf.* excès, m. անչափութիւն. յանչափութիւն. առատութիւն. օբոհոբէլէէ. ֆոբոլոհոէ.

Smoderato, *a,* a. immodéré, déréglé, e. անչափ. անկարգ. օբոհոբէլ. ֆոբոոհոլ.

Smogliato, *a,* a. garçon, m. qui n'a pas de femme. ամուրի. անկին. ֆբոհոբ.

Smontare, *va.* démonter, faire descendre. ֆիլոյհոէ. ֆոոհոհ.

— *vn.* descendre. **2.** se ternir, se faner, changer de couleur. **3.** ֆոհոհ. ֆիլոհոէ. **2.** պլոպոհոէ. ոոֆպոհ. գուռաա լիլոհ. **3.** անկանել. վատնոյել. ֆոհոֆ. **2.** բէհոէ ոֆոհոֆ. ոոզոհ. **3.** ֆոֆոհոֆոհ ոֆոհոֆ.

Smorbare, *va.* désinfecter, guerir. **2.** délivrer, purger, nettoyer. վարսաւել. գոյաս. բժշկել. բաւեցնել. **2.** մաքրել. պարզել. էֆէո էէրբոհ. ֆոոհոֆիհոէ ոոզոոզոբոհոհ. **2.** ֆոոհոֆոհոհ. ֆիֆոոհոլէհոէ.

Smorfia, *sf.* afféterie, grimace, f. պլոպաք. քիրոպաք. ոֆպոհոֆոհոհ. ֆոէլիհ ոֆոհոֆ. ֆոոհոհոհ.

Smorfióso, *a,* a. grimacier, e. քիրոպաչ. գիրգ. ֆոէլիհոհ ոֆոհոֆոհ. ֆոոհոհոհ. ֆոոհոհոհ.

Smorfire, *vn.* faire des grimaces. քիրոպալ. ոպլոհ. ֆոպհոհ. ֆոէլիհ ոֆոհոֆոհ. ֆոոհոհոհ.

Smorire, *vn.* pâlir, blémir. պլոպագոհէլ. գիրգիլ. ոժգոհէլ. ոֆոհոֆ ոֆոհոֆ. ոզոհոֆ. ոզբոհոֆ.

Smorsáre, *va.* ôter le mors. **2.** ôter. Հանել, ընկերռել. զաղձ. **2.** ի բաց բառնալ. Հանել. ֆոէլիհ ոֆոհոֆոհ. **2.** ոֆոհոֆոհ. ոֆոհ ֆոբոհ ոֆոհ.

Smortire, *vn.* blémir. ժգոհոֆել. Հաւոհոֆել գունդ. ոֆոհոֆ ոֆոհ.

Smórto, *a,* a. pâle, blême. **2.** grisâtre, blanchâtre. **3.** flétri, fané, e. գիգոհոլ. գուռաա. ժգոյն. **2.** մոբոպոյն. **3.** խամրեալ. ֆոպրալհոլ. ոֆոհոֆ ոֆոհոֆ. ոզբոհոֆ. **2.** ֆոէ. ոֆոհ լիլոհ. **3.** ոզոհոֆ. ֆոոբոհոֆ.

Smortóre, *sm.* pâleur, f. գիգոհոլիհոէ. գուռաաոհոլիհոէ. ոզբոհոֆ.

Smorzare, *va.* éteindre. **2.** calmer, terminer. չիհոֆոհոֆել. ֆոոհոֆոհոֆել. **2.** Հանդարտեցուցանել. ցանդոհոֆել. ֆոէոհոֆոհոֆ. **2.** ոոզբոհոֆոհոֆ. ֆոէոհոֆ ֆիլոհ.

Smóssa. *sf.* émotion, f. յոտգոհ. յուզումն. ֆէբոհոֆոհ. ֆէբոհոֆոհ. ֆիէոհոֆոհոհ. — di corpo, cours de ventre. Տաւամն որովայնի. ֆոոհ ոֆոհ ոֆոհոֆոհ.

Smósso, *a,* a. ému, e. **2.** déboîté, lusé, e. **3.** détourné, changé, e. յոտժեալ. **2.** ֆոոհոհոհ. **3.** Տրամադրեալ. ցրեալ. ոոզոհոֆել. ֆոէլոհոֆոհոֆ. **2.** ֆոբոհոֆոհ ոէոհոֆ. **3.** ոֆոհոֆոհ. ֆոոհոֆ.

Smottáre, *vn.* s'écrouler, s'ébouler. վլաճել. կորնծանել. Տաւել. ֆոէբոհ ֆոէոհոֆոհ ոֆոհոֆ ֆոէոհոֆոհ. ֆոոհոֆ.

Smovitúra, *sf.* mouvement, m. յաթոհոֆոհ. ֆոէլոհոֆոհ.

Smozzicare, *va.* mutiler. **2.** anonner. ֆոէոհել. կրճատել. ֆայտագաղ ասոհել. **2.** մասն մասն ընծեռնուլ. յօդել. Տնեալ. ոոֆոհոֆոհոֆ. **2.** ոֆոհոֆոհ ոֆոհոֆոհ ոֆոհոֆ ֆոէոհ օֆոհոֆոհ.

Smucciare, *vn.* tomber, glisser. գայլիակղել. գլիձել. ասլիակղել. ֆոյոհ. ոֆոհոֆոհ. ոֆոհոֆոհ.

Smugghiare, *vn.* mugir. բլել (եզանդ). մըռնչել (առիւծ). (ոոֆոհոֆոհոհ) ոֆոհոֆոհոֆոհ.

Smúgnere, *va.* dessécher. քաաել. ֆիլիել. ցամաքեցուցանել. ոզբոհ. ոոֆոհ. ֆոոբոհոֆոհ.

Smúgnersi, *vp.* se ruiner, dissiper son bien. **2.** devenir sec, perdre la fraicheur. վատնել. գիշաւ. Տաթել. անանկանալ. **2.** ցա-

մաքել. յորանալ. Վարխնիկ նեղել, որ նեղ կրնայ ըլլալ. 2. ձգտիլ, ճիգ ընել.

Smugnimento, *sm.* action d'exprimer un suc. քաամելը. մղելը. ծծելս. ապրատ ըլլալու ատեն.

Smunire, va. rehabiliter. վերադարձնել զանազան առնելէ, կարգազրկուելէ ետև պաշտօնատուն ղնելով կամ կրկին ձգելով.

Smunto, a., a. maigre. 2. épuisé, e. վտիտ. ազազուն. ծիրանագոյն. 3. ակազապետ. ձգտող. ձգտուն. 4. ապրատ. ապրատ ըլլալու ատեն. 5. ձգտելի. ապրատելի. ծծելու. 2. ձգտելիութեան պակասութիւն.

Smuovere, va. émouvoir. 3. induire, porter, persuader. 4. détourner, faire changer d'avis. շարժել. յուզել. խլրտել. 2. յուզել զինուոր. ի զոյժ ածել. 3. յորդորել. շահատեղծուցանել. ածել. գրգռել. 4. դրդռեցուցանել. շրամաբերցուցանել. խոտոռել. ի մոայ. ծռելու ընել. 2. խնդրելին ընդհատիլ, ձգտելուն. 3. շահատիլ. ուրիշ նպատակի մը դիմել. 4. ծիրանագոյն. ծիրանի նման գոյնը.

Smurare, va. démurer. քակել, քանդել զգալի տեղը ծեփելով.

Smussare, va. écorner, émousser. հասուցանել գանկիմնա. ականոնի պես.

Smusso, sm. écornure, f. հասուցեալ անկեանց. ականոնի պես.

— a, a. ecorné, e. 2. émoussé, e. 3. mutilé, e. հասուցեալ անկեամբ. 2. խոտոռեալ. ան ի ընդ հասուցեալ. 3. ծայրակտուր. խեղ. ականոնի պես. 2. ընկ. նուրբ ականելու. 3. ականոնելու.

Snamorare, va. faire passer l'amour. փոփոխել զսէրն. ուրիշի վրայ կեդրոնել.

Snamorarsi, vp. se guérir de l'amour. ապաքինիլ ի սիրոյ. ի թողուլ զսէրն. ուրիշի վրայ կեդրոնել.

Snasare, va. couper le nez. պնչատել. հանուիլ զռնչոյս. դատարանաւ ականոնի պես.

Snasato, a, a. sans nez. պնչատ. դատարանաւ ականոնի պես.

Snaturare, va. dénaturer. տարաբնացուցանել ի բնութենէ. փոփոխել զբնութիւն. ի դատարանաւ ականոնի պես.

Snebbiare, va. éclaircir. լուսաւորել. պայծառացուցանել. պարզելով.

Snellamente, av. lestement, agilement. արագ. ճարտարութեամբ. ընդ արագ. ընդ ընդ.

Snellétto, a, a. alerte. արագ. շուտ. ընդ ընդ.

Snellézza,)*sf.* agilité, vivacité, adresse, f.

Snellità,) շուտ. ճարտարութիւն. արագութիւն. շուտութիւն. կարագութիւն. ճարտարութիւն. ընդ ընդ. ընդ. ընդ.

Snello, a, a. agile, léger, e. 2. juste, leste. արագ. ընդ ընդ. ընդ. ընդ.

մամ. Հանդարտիկ. 3. Համբերատիեամբ. կամաւոր մասւոր. 4. Մարդասիրատիեամբ. սիրամ. քաղցրատիեամբ. Համեստատիեամբ. տիկ. տեձա իւր. 2. Խոյճա. տեձրեր տեձրեր. 3. տոպր ըստ. 4. Գ-ուր-ուէնէր. Խոտ. Նիկեր իւր. Խոհեմատիեամբ.

Soavézza, s.f. suavité, douceur, f. 2. bénignité.

Soavità, s.f. ignité, bonté, f. քաղցրատիեան. 2. մարդասիրատիեան. Խոհեմատիեամբ. Նիկեր. Խղձիցով.

Soavizzáre, va. adoucir, rendre suave. քաղցրացուցանել. Խոհեմատիեամբ.

Sobbalzáre, vn. saulifler. վազվզել. ոստոստել. Հառ հառ ուշերամբ.

Sobbarcáre, va. mettre dessous. դնել ի ներքոյ. ուիքա գեամ.

Sobbissáre, va. abîmer. խորասոյզ առնել. ստորանել. քանդել. Խերեր Խեչերեր. Խեչեամբ.

Sobbissársi, vp. s'écrouler. փլանել. կործանել. Խեչեալմ.

Sobbollimènto, sm. légère ébullition, f. Խեհեհ. եռանդն. ուիր ու ջրաձոմ.

Sobbollíre, vn. bouillir doucement, lentement. եռալ. ինդեալ. Հանդարտիկ. Խաեամ գոյ. Նամոյ.

Sobbórgo, sm. faubourg, m. արձակավայրք. բազաստ. արուարձանք. Վերեալ. Վոտ.

Sobbornáre, va. suborner, séduire. կաշառական առնել. ստեղիրել. չկրաւանց. Հրապարել. մոլորեցուցանել. խոտորեցուցանել. Խեչեալ Խեչեր. յաոիմամբ. պատճառ Խեչեամբ. Խեալ Խիչեր.

Sobillamènto, sm. séduction, f. մոլորեցուցանելն. Հրապարմբ. յաոիմամբ. պատճառ Խեչեամբ.

Sobillâre, va. séduire, suborner. մոլորեցուցանել. Հրապարել. պատճառ Խեչեամբ. յաոիմամբ.

Sobissáre, va. abîmer. ստորանել. քանդել. Խերեր Խեչերեր. Խեչեամբ.

Sóbole, sf. enfants, m. pl. զաւակ. սերունդք. Խեչաոր.

Sobranzáre, va. surpasser. անցանել. գանցանել. գլեհ. ուշերամբ Խեչեր.

Sobriamènte, av. sobrement, avec modération. զգաստաբեամբ. չափով. Խիեոտ. Խեհեր. Խոտ. գեհատ Խեչ.

Sobrietà, sf. tempérance, sobriété, modération, f. զգաստաբերեն, պարկեշտատիեան (ի կերակուրս). ժուժկալատիեան. չափ. Խերեհեչեուշեալ. Խոտ. գեհատ. Խիեոտ.

Sóbrio, a, a. sobre, modéré, tempérant, e. 2. libre, tâche. զգաստ. ամպատպիտ. պարկեշտ. ժուժկալ. 2. կանգուն. լոյն (որովայնէն). ազ գեհատ Խեչեն. գ-ուրեպեչ. ազ Խեչեալ Խեչեն. 2. (գործ) Խուեամբ.

Sobúglio, sm. sédition, f. խռովատիեան. ապստամ. Խեչեչեաբ. Խիեիչ.

Soccédere, v. Succedere.

Soccenericcio, a, a. (pane) pain cuit sous la cendre, m. նկան. նկանակ. Հաց եփեալ ի ներքոյ մոխրոյ. գիւ. ուիքեամբ Խեչեն. ոշեամբ.

Socchiamáre, va. appeler tout bas. կոչել մեղմով. յանիւսիչ. Խաեամ ականջաոմ.

Socchiúdere, va. fermer à demi, entr'ouvrir. 2. fermer. փակել կիսով. Խերազամ. կիսապատ առնել. 2. փակել. Խորը գեհատնել. Խորը ուշեր գրեհատ. 2. գեհատնել.

Sóccio, sm. cheptel, m. 3. preneur d'un bail à cheptel, cheptelier, m. զովզոզատիեան պատճառով. 2. պահարք զովզոզատիեան. 3. պահարաւոյն. որ առնու զովզոզատիեամբ պահարս. տալոր օրհնեչեուշ. 2. օրհնեչեուշ ուշեան տալոր. 3. օրհնեչեուշ տալոր ուշեր ոտիկան.

Sóccita, sf. cheptel, bail à cheptel, m. զովզոզատիեան անասնոց. տալոր օրհնեչեուշ.

Sócco, sm. socque, brodequin, m. մոյկ ինչ գուսանաց. գոհան Խեչիչեամբ գիր Նիվ. Խոգեչեամբ Խեչեան.

Soccorrènza, sf. dévoiement, m. foire, f. ինանչք. Խոհ.

Soccórrere, va. secourir, assister. օգնել. Խեհեամ. ի կիսոյ. օգնական լինել. Խորոշ Խիեեր.

— vn. se souvenir. յիշել. անձի.

Soccorrevole, a. secourable. 2. auxiliaire. օգնիչ. օգնական. 2. Նիչականիչ (գործոց). Խորոշ Խոհեչիչ. Խորոշ Խոչիչ. 2. (սեեերի) Նոր.

Soccorrimento, sm. secours, m. aide, f. օգնականատիեան. Խեհեամ լաոիեան. ինչկոյք. Խորոշ.

Soccorritóre, trice, s. qui aide, qui assiste. օգնական. Խեհեամ. Խորոշ ճը.

Soccórso, sm. assistance, f. secours, m. օգնականատիեան. Խեհեամ ատիեան. Խորոշ.

— a, a. secouru, soulagé, aidé, e. օգնեալ. Խորոշ ուշոհամբ. գոհանալ.

Sociabile, a. sociable, social, amical, e.

Sociale, s. բնիկեցաբեր. բնիկեական. բնիկեականի. բնիկեատիեան. Խոտան ուշոհամբ. Խոր. Խոտան.

Socialità, sf. sociabilité, f. բնիկեատիեան. Խորոշ. Խոտանիչ.

Società, sf. société, compagnie, coterie, f. բնիկեականատիեան. Նիաոատիեան. բնիկեատիեան. զովզոզատիեան. Խոշոհոչեան. գ-ումարոչեան. ուհոգոչեան. Խոտան. օրհնեչեան.

Sociniáno, sm. socinien, m. Սոկինեան (ազանգատիր). Սոչեան Խոտիչ.

Sócio, sm. compagnon, associé, membre, m. բնիկեր. բնիկեակից. ազգակ. զովզոզ. գ-ումարոչեան. Խոշոհոչեան. Խոտան. օրհնեչեան.

Sóda, sf. soude, f. 3. soute, f. աչեան. առնեի իրդ. 2. կալաոպաոյ. ազ Նանեալ յաչեանէ. 3. Նամարանոց. Խերքեաոան Նաեի. Խոշան. 2. ուշեան. 3. Խիեի ուշերքոյ.

Sodále, sm. compagnon, m. բնիկեր. Խոտան.

Sodalízio, sm. confraternité, société, compagnie, f. բնիկերակցատիեան. եգբայրատիեան. զովզոզատիեան. Խոտանչեր. ոոհոտվչեան.

Sodamente, av. solidement. 2. vivement, vigoureusement. Նաոատատիեամբ. պիոոտիեամբ. յաոպաշոտս. 2. քաջատիեամբ. ազանգատիեամբ. Խնիչոտի իչեր. 2. Խերոտիեամբ.

Sodamento, sm. garantie, f. 2. confirmation,

f. établissement, m. երաշխաւորութիւն · 2. Հաստատութիւն. պնդութիւն. ւեֆելւս. 2. խոնհարմ. խոնիւոս.

Sodare, va. consolider. 2. promettre. Հաստատել. պնդել. 2. խոստանալ. երաշխաւոր լինել. խոնիւոս նինս. ւեֆելնինս. 2. ւեֆելս ոլշ. · ռեռ Վերնե.

Soddiaconato, sm. sous-diaconat, m. կիսաստիճանական սարկաւագութիւն. փոքրաստիճան լինելու.

Soddiacono, sm. sous-diacre, m. կիսաստիճանական սարկաւագ · կիս սարկաւագ · փոքրաստիճան եպիսկոպոս.

Soddisfacente, a. satisfaisant, e. Հաստատելի. Հաճոյացուցիչ. Հանգուցուցիչ. Խօշնոտ նեռն.

Soddisfacentemente, av. suffisamment, assez. շատ լաւ արժանի բանական. յագուցական · ւեֆելնի նեռ.

Soddisfacimento, sm. satisfaction, réparation, f. Հաստատութիւն. Հանգուցանելիս. գոհանալութիւն. բժշկութիւն. նօռոնե · նեռնիւոս) նօռ նինս.

Soddisfare, va. satisfaire, acquitter, contenter. 2. plaire, être au gré. 3. se justifier, s'excuser. Հաստատանել. առնել փոխարէն Հաճել. 2. Հաճոյ լինել. Հաճել. կատարել գիտեն · Հանգուցանել. 3 · արդարացուցանել. պատասխանի առ վատն անէին. յուսանել. գոհանանալ. նօռոնե. 2. նօշնոտ նինս. 3. ռոռնեռնեռնեռ նեռնիւոս.

Soddisfattùra, sf. Soddisfacimento.

Soddisfazione, sf. satisfaction, f. Հաճոյութիւն. կատարումն կամաց. բերկրութիւն. միսիթարութիւն. 2. Հաճելի. Հաստատութիւն. 3. վճար. Հատուցումն վատն ինչպէ. ապաքաւութիւն. նօշնոտ նեռն նինս. 2 · նօռոնե. 3. նեռ.

Soddótto, a, a. séduit, suborné, e. մոլորեալ. Հրապուրեալ. պարթեալ · ոլշռնեռ. պարռոռնե.

Soddùcere, va. séduire. մոլորեցուցանել. Հրապուրել · պարնինս.

Soddùcimento, sm. séduction, subornation, f. մոլորեցուցանելիք. Հրապոյրք · պարռոռնեռ պարնինս · ոլշռնեռ · նեռլ.

Soddùcitore, trice, s. séducteur, corrupteur, trice. մոլորեցուցիչ. Հրապուրիչ. պռոռնեռ նեռ պարռոռնեռ. պարռոռ.

Soddùrre, va. séduire. մոլորեցուցանել. Հրապուրել. խոստեցուցանել. պարնինս · պռոռնեռ նեռլ նինս.

Sodduzione, sf. corruption, f. մոլորեցուցանելիք · Հրապուրելիք · պարնինս.

Sodétto, a, a. un peu ferme. սակաւիկ մի Հաստատուն. պեռնեռ.

Sodézza, sf. solidité, fermeté, f. 2. constance, assurance, f. Հաստատութիւն. ւեֆելութիւն. ւեֆելնելիք. պնդութիւն. կարծրութիւն. 2. Հաստատութիւն. պնդութիւն (մտաց). նեռնիւոս. ւեֆելս. 2. ռեռնեռ.

Sodisfacente, ecc. v, Soddisfacente.

Sódo, sm. caution, f. 2. garant, répondant, m. 3. base, f. fondement, massif, m. 4. terre inculte, f. երաշխաւորութիւն. 2. երաշխաւոր. 3. Տիմն. խարիսխ. 4. երկիր անմարդ. անբեր · ւեֆելնի. 2 · ւեֆելն. 3 · ինեռնե. 4 · իւլեռնեռ նեռ.

Favellar sul —, parler sérieusement. խօսել Հշմարտիւ · ասել առանց կատակելեռնեռ · նեռնեռ. նռռնեռ ոեռնե.

Porre in —, arrêter, établir. Հաստատել. սահմանել. ինեռնե · նեռնեռ ոլշռնեռ.

— a, a. solide, ferme, dur, e. 2. constant, inébranlable. 3. permanent, e. 4. sûr, e. 5. robuste, fort, e. 6. massif, ve. Հաստատուն. կարծր. պինդ. անշարժ. անբռնի. 2. անշարժ. անսասան. Յայտնական. 4. անքոյթ. յաստուած. 5. քաջ. Հզօր. Տուժական. 6. Համակ. Հոյլ. ւեֆե. նռռնեռ. 2 · ինեռնե. ինեռնեռնեռ. 3. նեռնեռնեռ. 4. նեռնեռ. նեռնեռ · 5. ռռնեռնեռնեռ. ոեռնեռոեռ · 6. նեռնեռնեռ.

Star —, tenir bon, tenir ferme, faire face, ne pas bouger. պինդ. անշարժ կալ · ոչ Տալանել. ինեռնեռնեռնեռ. ոռնեռ ոլշռնեռ.

— av. solidement, fermement. 2. avec force. ակռամբ. պնդով · պնդութեամբ. 2. ուժգին · ասասկութեամբ · ոեռնե ոեռնե. 2. ւեֆե · նռռ ոլշ.

Sofà, sm. sofa, m. պատառուիք. բազմոց. 2. բազմանոթ. · ոեռնե. 2 · նեռ ինեռ նեռնեռնե.

Sofferènte, a. souffrant, e. Համբերօղ. · ռռռ նեռն.

Sofferènza, sf. patience, tolérance, f. 2. souffrance, f. Համբերութիւն. 2. կիրք. վիշտք · ռռռ · ինեռնեռնեռ. 2 · նեռնեռ · ոեռռ.

Sofferevole, a. supportable. Հանդուրժելի · Համբերելի · նեռնեռնեռ.

Sofferimento, sm. tolérance, f. Համբերութիւն. · ռռռ.

Sofferire, va. souffrir, endurer. 2. soutenir, porter. 3. attendre. Համբերել. տանել. դարժել. սանել. 2 · ի միր ունել. բանռռռ. 3. ոպասել · նեռնեռ · ռռռ. ինեռնեռնեռ նինս. 2 · նեռռռ ինռռռնեռ. 3 · ոեռնեռնեռ.

Sofferirsi, vp. s'abstenir, se retenir, se contenir. պնդել. զանձն · ժուժկալել · ժուժ առնել · ինեռնեռնեռ ինռռնեռ.

Sofferitóre, sm. endurant, patient, m. Համբերող · որ կրէ Տրէ · ռռռ նեռն · ինեռնեռ.

Soffermare, va. arrêter un peu · սակաւիկ մի կանգնացանել · ոեռ ոլշ ռռռռռռռնեռ.

Soffermata, sf. pause, f. դադարումն վայրկի մի · Տանդիպառ · ոեռ ոլշ ռռռռռ.

Soffiamento, sm. respiration, f. souffle, m. 2. médisance, détraction, f. շունչ. շնչելն · փսռնեռ. 2 · բամբասանք · չարախօսութիւն · ինեռնեռնեռ · նեռնեռնեռնեռ · ինեռնեռ. 2 · ոեռնեռ · ոեռ ոեռնեռնեռ.

Soffiare, vn. e a. souffler. 2. venter, souffler, faire du vent. 3 pousser avec le souffle. 4. fremir de colere. 5. haleter. 6. exciter, pousser. 7. faire l'espion, épier, observer. փչել. 2 · շնչել (Տոգին) · 3 · փչել. մղել. շնչելով. 4 · շնչել. դռռալ (առ որումբ ասելեան). 5. ի մասել. 6. դրդռնել. դրդել. 7 · լրտեսել · յառաջ ինռնռ առնել · նեռնեռնեռ · նեռնեռնեռ · 2 · (ռռռնեռնեռ) նեռնեռ · 3 · նեռնեռնեռ ոեռռռնեռ. ինռռնեռնեռ · 4 · (նեռնեռնեռ) ինռնեռնեռ. ռռռնեռնեռ · 5 · ոլշռնեռնեռ. 6 · նեռռռնեռնեռ · ինեռ ինեռնեռ · ինռռնեռ նինս. 7 ·

ներ։ Հոգ. ֆոռըչիբրան։ ջամռալըճի էիներ։

— *sm. souffle, respiration, f.* չնչելը. փչումը. չռնչ. խռիվրտ. Ներ։

Soffiarsi il naso, *se moucher le nez.* բբելլ գռնչալ. սիսոիրտալ։

Soffiatura, *sf. souffle*, m. չռնչ. Հոգեհան. փչումը. խռիվրտալ. Ներ։

Sofficcàre, va. *cacher.* ծածկել. Ներ։

Sóffice, a. *souple, doux, ce.* փափուկ. կամկոզ. քաղցր. Խռոչ։

Soffícemente, av. *mollement.* փափկութեամբ. Խռոչաբար։

Soffícente, a. *suffisant, e.* 3. *merveilleux, se.* rare. բաւական. չատ. 2. յաջողակ. կարող. 3. պատչելի. չքնաղ. Խրիճ. Սիսոիր. 2. Հռոչ. 3. Ճիչնոր. ալ։

Soffícentemente, av. *suffisamment.* չատ. յարմարապ. քան պէտն բաւականին. Ներ։ Հոգ. 3. Ճիչնոր. ալ։

Soffícenza, *sf. suffisance*, f. 2. *adresse*, f. 3. *abondance*, f. բաւականութիւն. 2. կարողութիւն. Տարապարտութիւն. պէղտակութիւն. 3. առատութիւն. լիութիւն. Ներ։ Սիսոիր. Սիսոիրտ. 2. Եչխնեան Ներ։ Հոգ. 3. Ռուլուբ։

Soffiçiènte, ecc. v. Sofficente.

Soffiçiòccio, a, *a. un peu souple.* փոքր մի փափուկ. Ներ ալ Խռոչ։

Soffiétto, *sm. souffiet à souffler*, m. փուքր Սիսոիրտ։

Sóffio, *sm. souffle*, m. *haleine*, f. փչիւն. չռնչ. Խռիվրտ։ Ներ։

In un —, *en un clin d'œil.* յայնչափ ծօթ. Սիսոիրտ։

Soffiola, *sf. mélilot*, m. մեղրաճաճ. խոտ մեղ. Խռիվրտ։ Ներ։

Soffióne, *sm. soufflet*, m. 2. *espion, rapporteur*, m. 3. *presomptueux, orgueilleux*, m. եղկան առ արծարծանել. գՀոգ. փուքր փոքրիկ. 2. լուտս. քանաչարկ. 3. անյարատան. յանդուգն. Ռուլ Խռիվրտ։ Սիսոիրտ։ Սիսոիրտ Ներ։ 2. Խռոչ. Ներ։ Սիսոիրտ։ 3. Հոչոր։

Soffioneria, *sf. orgueil*, m. անյարատանութիւն. մեծամտութիւն. յանդգնութիւն. Հոչորութիւն։ Սիսոիրտ։

Soffismo, ecc. v. Sofisma, ecc.

Soffitta, *sf. grenier, galetas*, m. 2. *soupente*, f. *entresol*, m. 3. *entablement*, m. վերնայարկ. պշակ. առաստաղ. Ներ։ 2. վերնատուն. բարձրանգակ տանտակամասիք։ 3. դարտանդ. քիւ. ի գարս կարկառանալ եղք յարկի կամ տանեաց. Խռոչ Ներ։ Խռոչ։ 2. Իւ Սիսոիրտ Ներ։ Ներ։ Ներ Խռոչ Խռոչ Սիսոիրտ։ Ներ։ 3. Հոչոր։

Soffittàre, va. *lambrisser.* յօրինել. զառատապա. զարդարել. Ներ։ Խռոչ։

Soffitto, *sm. v.* Soffitta.

— a, a. *caché*, e. ծածկեալ. Թաղուն։ Ներ։

Soffocamento, *sm. suffocation*, f. Հեղձամիւ.

Soffogamento, յԽեղդամիւ. Հոչոր։

Soffogare, va. *suffoquer, étouffer, étrangler, 2. opprimer, assommer, accabler.* Հեղձանել. խեղդել. 2. խեղդել. Ներել. Հոչոր։ 2. Ներ։ Ներ։

Soffogazione, *sf. suffocation*, f. *étouffement*, m. Հեղձամիւ. խեղդամիւ. Հոչոր։ Հոչորութիւն։

Soffoggiàta, *sf. paquet porté sous le manteau*, m. ամբողջացրի. Տրար. բեռն ընդ անձինքը. Ֆօլիոտ Ուլիսիա. Ֆոտոսիս Ներ։ Ներ։

Soffolcere, va. *soutenir, appuyer.* յեղյուսանել. Տասուսանել. Հոչորել։

Soffólto, a, a. *étayé, e. յեղեալ. Տասուսանեալ. Հոչորել։*

Soffornáto, a, a. *voûté, e.* կամարաձեւ. գոգաձեւ. Ներ։ Ներ։

Soffragáneo, a, a. *suffragant, e.* օգնական եպիսկոպոս. Սուրան Ներ։ Ներ։ Ներ։

Soffrátta, *sf. disette*, f. կարօտութիւն. սակ. Ներ։

Soffréddo, a, a. *un peu froid, e.* սակաւիկ մի ցուրտ. Հոչոր։

Soffregamènto, *sm. frottement léger*, m. չփիւն մեղմով. Ներ։

Soffregare, va. *frotter légèrement.* 2. *offrir, presser d'accepter.* չփել մեղմով. 2. մատուցանել յամառնալով. Ներ։ Ներ։ Հոչոր։ 2. Ներ։ Հոչոր։

Soffribile, a. *supportable.* Հանդուրժական Հանդուրժելի. Ներ։ Ներ։

Soffriggere, va. *frire doucement.* փոքր մի խորովել. Ներ։ Ներ։

Soffrire, v. Sofferire.

Soffritto, *sm. fricassée*, f. *hachis*, m. 2. *parfum.* Ներ։ Ներ։ Ներ։

— a, a. *frit légèrement.* փոքր մի խորովեալ. Ներ։ Ներ։

Soffumicare, va. *fumer, parfumer.* Ներել. Ներ։

Sofisma, *sm. sophisme*, m. սոփեսանութիւն. Տարապարտ. պատիր յանդիմանութիւն. պատիրասանութ բանք. * Ի Տասուսանութիւն. Հոչորութիւն. Հոչորիմոտ Հոչոր. Ներ։ Ներ։ Ներ։

Sofismare, va. *sophistiquer.* Տարապարել. Տարապատանել. պատիր յանդիմանութիւն յօրինել. Ներ։ Ներ։ Հոչորիմոտ Հոչոր։ Հոչոր։

Sofista, *sm. sophiste*, m. սոփեսանող. * Ի Տասուսանող. Ներ։ Ներ։ Ներ։

Sofisteria, v. Sofisticheria.

Sofisticamènte, *av. captieusement, avec sophistiquerie.* ստահ յանդիմանութեամբ. իրրեւ զսոփեսանս. զպատիրանս. * Ի Տասուսանութեամբ. Ներ։

Sofisticare, va. *sophistiquer, subtiliser, chicaner.* 2. *falsifier, altérer, frelater.* Տարապել. Ի Տասուսանալ. Տարապատանել. ստահ յանդիմանութիւն առնել. 2. Յարդարել. Հաստել. Ներել (զվաճառս). * Ներ։ Ներ։ Ներ։ Ներ։ Ներ։ 2. Ներ։ Ներ։ Հոչոր։

Sofisticheria, *sf. fausse subtilité, sophisticquerie, cavillation, f.* Տարապատանք. սոփեսանութիւն. պատիր յանդիմանութիւն. պատ

տիպառու բանք. Իմպրեսիոն. Իմպրեսիոնիստ:

Sofistico, *sm.* sophiste, m. սոփեստ. Ճարտասան. Իմպրեսիոն:
— a, *a.* sophistique, captieux, se. 2. extravagant, inquiet, e. սոփեստական. Ճարտասանական. պատճառ. պատիր. 2. սուտ. Հնարաստական. Իմպրեսիոն. Իմպրեսիոն. 2. Իմպրեսիոն:

Sóga, *sf.* courroie, f. փոկ. Իմպրեսիոն:

Soggettábile, a. domptable. զոր մարի է նուաճել. զսպիը գնդին:

Soggettamente, } ecc. v. Soggettamente, ecc.
Soggettamento, }

Soghignare, *va.* sourire, rire sous cape. ժպտել. Իմպրեսիոն:

Sogghigno, *sm.* souris, m. ժպտա. Իմպրեսիոն:

Sogiacente, a. sujet, te. կոչ. անկեալ ընդ հնազանդ. հպատակ. գնդիրք:

Sogiacére, *vn.* être sujet, dépendre, succomber. կալ, լինել ընդ հնազանդ. հպատակ. ընդ ձեռամբ լինել. գնդիրք ըլլան եղ. հնազանդ ըլլալու ըլլան:

Sogiaciménto, *sm.* soumission, f. հնազանդութիւն. հպատակութիւն. Իմպրեսիոն. հնազանդելու ըլլալ:

Soggiogája, *v.* Giogaja.

Soggiogamento, *sm.* défaite, action de subjuguer, f. նուաճումն. զսպիը ըլլալ:

Soggiogáre, *va.* subjuguer, dompter. 2. être au-dessus. նուաճել. տիրել. Հնազանդել. 2. առաւել. գեր ի վերոյ լինել. գերի. զսպիը ըլլալ. հնազանդ ըլլալու ըլլան. գնդիրք ընել. 2. Իմպրեսիոն:

Soggiogatóre, *sm.* qui subjugue, vainqueur, conquerant, m. յաղթող. նուաճող. տիրող. ազատրհական. հնազանդիչ. զսպիը գնդիրք:

Soggiogazione, *sf.* action de subjuguer, f. նուաճումն. յաղթութիւն. զսպիը ըլլալ:

Soggiógo, *sm.* v. Giogaja.

Soggiornamento, *sm.* habitation, f. domicile, m. բնակութիւն. կայան. տուն. Իմպրեսիոն. Իմպրեսիոն:

Soggiornáre, *va.* garder, conserver, préserver. պահել. զգուշանել. Իմպրեսիոն. Իմպրեսիոն:
— *vn.* séjourner. 2. peiner. 3. tarder. Հայրանալ. բնակիլ. 2. վատանալ. ալեւանալ. 3. յամել. դադրիլ. գծծիլ. ծուրանալ. 2. Իմպրեսիոն. Իմպրեսիոն. 3. Իմպրեսիոն:

Soggiórno, *sm.* séjour, m. 2. demeure, f. 3. retard, délai, m. 4. soin, m. attention, f. բնակութիւն. դադարումն. 2. բնակարան. տուն. կայանք. 3. յամրագ. յապաղումն. 4. Հոգ. խնամ. զգուշանք. ծուրանալ. 2. Իմպրեսիոն. Իմպրեսիոն. 3. Իմպրեսիոն. 4. Իմպրեսիոն. Հնծիլ:

Soggiugnere, *va.* ajouter, repartir, reprendre. 2. ajouter. 3. survenir à l'improviste, arriver inopinément. յաւելուլ ընդ ի բանս. անել ի խոսիլ. յարել. 2. յաւելուլ. յարթել. 3. գալ. Հասանիլ. յանկարծակի. Իմպրեսիոն իւրեք ելիսն. 2. Իմպրեսիոն. 3. Իմպրեսիոն իւրեքիս. ելիսն:

Soggiugnimento, *sm.* addition, repartie, f. յաւելուած. յաւելուած. Իմպրեսիոն. իւրեք:

Soggiuntivo, *sm.* subjonctif, m. յօդակապ, կցելի պարիսն. * սոսպրեզասական եղանակ. Իմպրեսիոն:

Soggiúnto, a, a. ajouté, e. յաւելեալ. յարեալ. Իմպրեսիոն:

Soggoláre, *va.* mettre une gorgerette. կապել, պատել փեռո գաստառակաս. Իմպրեսիոն Իմպրեսիոն:

Sóggolo, *sm.* gorgerette, f. 2. guimpe, f. 3. sous-gorge, f. փեռոպատ. կապ. գաստառակ փոքրիկ. 2. փեռոպատ. գաստառակ պարանոցի հատատարագ. 3. փոկ ընդ ամակ. Իմպրեսիոն. Իմպրեսիոն. 2. Իմպրեսիոն Իմպրեսիոն. 3. Իմպրեսիոն Իմպրեսիոն:

Soggrottáre, *va.* faire des fosses pour les vignes. պեղել զհողն. փոս փորել ի մէնկել զորմն. ասէ պէսէ իւրն Իմպրեսիոն ասէ:

Sogguardáre, } *va.* regarder du coin de l'œil.
Sogguatáre, } Նայիլ ասց կամ խեհիմ Հայել. Իմպրեսիոն Իմպրեսիոն:

Sóglia, *sf.* seuil, m. 2. degré, m. marche, f. 3. soulie, f. սեամբ. 2. ասուհան. 3. յատակ ծովու. ար նաեւ իրեալ իցէ Իմպրեսիոն. 2. Իմպրեսիոն. 3. Իմպրեսիոն Իմպրեսիոն:

Sóglio, *sm.* trône, m. 2. seuil, m. գահ. գահոյք. սիմա. 2. սեամբ. Իմպրեսիոն. 2. Իմպրեսիոն:

Sogliòla, } *sf.* sole, f. ձկան սեամբին. տիւ սո.
Sóglia, } ըստ ը:

Sognáre, *va.* } rêver. 2. se figurer, s'imagi-
Sognarsi, *vp.* } ner. յերազել. երազ տեսանել. սեամբել յանուրջ. 2. Իմպրեսիոն ի միտս գնալ. տեսանել. Իմպրեսիոն. 2. Իմպրեսիոն. Իմպրեսիոն:

Sognatóre, *sm.* songeur, qui rêve, visionnaire, m. երազասէր. բոյս. տիւ Իմպրեսիոն:

Sógno, *sm.* songe, rêve, m. երազ. սեամբ զորմ. տիւ. բոյս:

Sója, *sf.* soie, f. 2. flatterie, f. patelinage, m. փեսպատ. մեսպատ. 3. սուսպատպատութիւն. փաղաքշանք. դղրդանք. խնդ. 2. Իմպրեսիոն իւրեքիսիկ. Իմպրեսիոն:
Dar la —, } cajoler, flatter, pateliner. փաջոյ.
Sojáre, *va.* } զարդել. սուսպատպատել. զդրդել. Իմպրեսիոն իւրեք. Իմպրեսիոն Իմպրեսիոն:

Sol, *v.* Sole, Solo.

Sóla, *sf.* chaloupe, f. կոտ. նաւակ. Իմպրեսիոն. Իմպրեսիոն:

Solájo, *sm.* lambris, m. 2. plancher, m. վերապարկ. պատասպարգ. 2. տախտակամած. յատակ. Իմպրեսիոն. Իմպրեսիոն Իմպրեսիոն. 2. Իմպրեսիոն:

Solamente, *av.* seulement. միայն. եւ. լոկ. Իմպրեսիոն Իմպրեսիոն:
— chè, *c.* pourvu que. միայն թէ. Իմպրեսիոն. ոսնդ:

Solano, *sm.* morelle, f. մորմ. Իմպրեսիոն Իմպրեսիոն:

Solare, *sm.* plancher, m. տախտակամած յատակ. տախտակամած. Իմպրեսիոն:
— a, solaire. արեգական. արեգակնական. լուսին:

Solàta, *sf.* coup de soleil, m. արեւահարութիւն. Իմպրեսիոն Իմպրեսիոն:

Solatió, *sm.* lieu exposé au soleil, m. տեղի Հանդէպ արեգական · Ինչպէս ծուէլ Ես: — a, *a.* exposé au soleil. Հանդէպ արեգական. * արեգնէր · * արեւուտ · Ինչպէս ծուէլ:

Solàto, a, *a.* ressemelé, e. Նորոգեալ, Ներքանիւ (Հողաքաշի) · տեօղնէնէ Նեննէնդէ (կօշկ.):

Solàtro, *sm.* douce-amère, morelle, f. *bot.* տեղեր Նուշ-Ախտ:

Solcamènto, *sm.* sillage, m. Հետք ընթացից Նաւուն. ընթացք. Երագութիւն Նաւուն · Ինչ էր Ինչ Ինչպէս ընթա-ընթացուցանէր:

Solcàre, *va.* sillonner, aboucher, ameublir. ակօս կատարել · ակօսաձիւ պատառել · 2· Հանանել գետ · Նաւարկել · 3· ակօս, ակօսանել. գործել · չէին տերեր · 2· տեղիս Ես ընդ Ինչեր · 3· Երթուկ · Եվ էին ակօս · ակօսն ակօսուցս ակօս ·

Solchétto, *sm.* petit sillon, m. ակօս փոքրիկ · տեղիս Եվ էին:

Sólcio, *sm.* hachis à la vinaigrette, m. մանր բանաղոյ միս Հանդերձեալ քացախով · տերեվ էի Ես:

Sólco, *sm.* sillon, m. 2. trace, f. 3. chemin, sentier, m. route, f. 4. ride, f. ակօս · 2· Հետք Նաւուց · 3· Նաւապարոյ · չուրիս · ուղի · 4· Խորշ Հանապատ · կարկատութիւն · Եվ էին · 2· տեղիսի Ինչ էին · 3· Եվ · 4· դաշտ ըստ ընտրի:

Soldaniére, *sm.* enrôlé, m. վարձական, զօրակոչեր զինուորս · Խոնէնէնէ ·

Soldano, *sm.* soudan, m. սուլթի իշխան, պետ (Եգիպտոսի) · (Պ՚ըսէր) ՝՝՝ Լուսաբեր ՝՝՝

Soldare, *va.* enrôler, engager. վարձել զօրս · զօրաժողով լինել · տեղը ծուէլ ընել:

Soldatàglia, *sf.* mauvais soldats, m. pl խուժան զինուորաց. զօրական ապատհասն · ուլէնէ · տեղի տեղը:

Soldatería, *sf.* soldatesque, f. զօրական·

Soldatésca, } զօր · տեղը ·

Soldatescamènte, *av.* militairement. իրրեւ զօրական · Ինչպէս ինչ ·

Soldatésco, a, *a.* militaire, de soldat. զինուորական · Ինչպէնչէ Հաւասար ·

Soldàto, *sm.* soldat, m. զինուոր · մարտիկ · Ինչպէ ·

— a, *a.* soudoyé, enrôlé, e. զինուորեալ · վարձական · տեղը Խուէլէնէ ·

Sóldo, *sm.* sou, m. 2. argent, m. monnaie, f. 3. solde, paie, f. appointement, m. 4. guerre, milice, f. 5. vingtième partie de la brasse de Florence. փող · 2· արծաթ · դահեկան · 3· վարձք · Ի տալն առձիւք · Հատ · 4· պատերազմ · 5· քսաներորդ մասն կանգնոյ Փորենտինացւոց · տեղիսե տեղը · 2· տեղ · 3· Խուէնէնէ · Խոյնն · էջտ · 4· Ինչ · տեղիչ · 5· Ինչ էրէնէ Խնտնէ Խնէնէնէ Նէրէնէնէ Ինտնէ ·

Sóle, *sm.* soleil, m. 2. année, f. an, m. 3. jour, m. journée, f. արեգակն · արեւ · 2· տարի · 3· օր · Ինչնէ · 2· Էջ · 3· Ինչ ·

Soléccchio, *sm.* parasol, m. 2. dais, baldaquin, m. Հովանոց արեգական · Հովանոցակ · 2· յարկ (գահու Եպիսկոպոսաց) · Վերնէնէ · 2· (Փիւռնոց Խորհրդանշանակաւոր) · տեղ տեղ ·

Solecismo, *sm.* solécisme, m. սասանեալ բարբառ · վրէպ զրուցելեան · ընտիր · Խոնէնէ ·

Solecizzáre, *va.* faire des solécismes. վրէպ սասանեալ բանս խօսել · վրիպաբար զրուցելեան · ընտիր Խոնէնէ · Խոնէնէ տեղնէնէ ·

Soleggiáre, *va.* exposer au soleil. զձել Հանդէպ արեգական · սիրել յարեւուտ · յարաձգել · Ինչպէնէ էտնէ · Խոյնէ ·

Solène, *sm.* couteau, m. խեցեմորի ինչ · * դանիկիսի · տիւ · Ինչ · տէէ տեղը:

Solénne, *a.* solennel, le. 2. pompeux, se. magnifique. 3. illustre, célèbre, fameux, se. 4. somptueux, se. splendide. տօնական · նուիրակ · Հանդիսաւոր · 2· Անապատական · Հոյակապ · չքեղ · 3· անուանի · երեւելի · 4· Անապատ · Անապատական (կուշտիք) · ընտիր · ուլէնէ · բաստատութեան · 2· ուլէնէ · տարերէնէ · տարերէնէ · տուէնէնէ · 3· Հնչէնէ · ուլ · 4· տուէնէնէ ·

Solenneggiáre, *va.* solenniser. տօնասիրել · տանել · զինէն է ինչ ·

Solennemènte, *av.* solennellement. 2. extrêmement. Անապատական տարի · Անտա չբոլ · Հանդիսիւ · 2· Անտապէս · կարի ինն · զինէն տօնասիրա էնչ · 2· Ինչ ·

Solennità, *sf.* solennité, f. 3. pompe, f. éclat, m. տօնախնամութիւն · Հանդիսատրութիւն · 2· տան · Հանդէս · տանական օր · տօնասիրութիւն · տարեկան · 3· Հանդիսատրութիւն · Հանդէս · չքեղութիւն · բաստատութիւն · զինէն · 2· տէէտ · ուլէչ · Խոնէնէ · Խոնէնէ · 3· տուէնտնէ · դարձ · ուլ ·

Solennizzamènto, *sm.* solennisation, f. տօնախնամութիւն · տան · Խոնէնէ · զինէն · ուլ ·

Solennizzáre, *va.* fêter, solenniser. տանել տանախնամել · տանել Հանանախտաս · գծանէնէ · զինէն · ուլ Ինչ ·

Solennizzazióne, *sf.* célébration, f. տան · տանախնամութիւն · Հաշակ · զինէն ·

Solére, *vn.* avoir coutume. սովոր լինել · տանէն ուշտ ·

— *sm.* usage, m. coutume, f. սովորութիւն · ընդհանութիւն · տանէն ·

Solérte, *a.* soigneux, se. Հարատ · փոր · զգոյշ · փոյթ · ուշադիր · ջերեռնէն · Հոմարէն ·

Solérzia, *sf.* soin, m. adresse, f. Հարատութիւն · փոյթ · զգուշութիւն · փոյթ · խնամ · տէնէ · տէնէնէ · Հոմարութիւն ·

Solétta, *sf.* semelle, f. Ներքան Հողաձի տեղ · գարշապար օդից · (Ինչէ) · ուլէ · տաղտ ·

Soléttamènte, *av.* tout seul. միայն միայնակ · Խոնէնէ ·

Soléto, a, *a.* seulet, te. tout seul. միայն միայնակ · առանձինն · Խուէնէչ տաէնէ ·

Sólfa, *sf.* gamme, f. նշանագիրք · Ձեւ եւ նշանք երաժշտից · երաժշտութիւն · Հատնէնէ Նէչտնէնէ · Հատնէ ·

Solfanária, *sf.* mine de soufre, f. Ծծմնատ · Հանք · տէնէնէտ Հատնէ ·

Solfanéllo, *sm.* allumette, f. լուցիչ Ծծումբ · * Ծծմբատ · տէչուն ·

Solfáto, a, *a.* soufré, e. Ծծմնական · Ծծմբատնատն · տէնէնէտ ·

— *sm.* sulfate, m. Ծծմբատ · միատութիւն Ծծմնական ի մեռանել ընդ խտրութիւս · տէնէնէ ·

Solfeggiáre, *va.* *solfier.* երգել քան օրինաց երաժշտաց. համեմել նշաններէն գործածեալ ձայնից. լաւ երգել.

Solféggio, *sm.* *solfège*, m. յօրինուած երգոց, նուագ առանց բանից առ ի կրթիլ յերաժշտութեան. վարժ էին լաւ նշաններէն համեմ.

Sólfo, *sm.* *soufre*. m. ծծումբ. տե՛ս ծխոյթ.

Solforáto, a, *a.* *sulfureux*, *se.* ծծմբական. ծծմբահամոյ. ծխոյթ եղեալ. ծխոյթ.

Solforeggiáre, *vn.* *vomir des flammes de soufre.* շնչել, փռտալ բոց ծծմբահամոյ. ծխոյթ բերել. ելեալ բոցք ծծմբահամոյ.

Sólgo, *sm.* *sillon*, m. ակօս. եղելուք.

Solicchio, *v.* Solecchio.

Solidamènte, *av.* solidement, fermement. ամրապէս. պնդութեամբ. հաստատութեամբ. ի վերին. ի ներսն.

Solidamènto, *sm.* solidité, f. պնդութիւն. հաստատութիւն. ի վերնութիւն.

Solidáre, *va.* affermir, rendre ferme, stable. ամրացնել. հաստատել. պնդել. անդրել. ի վերնութեան.

Solidário, a, *a.* solidaire. երաշխաւոր վասն միմեանց. որ բովանդակն, ուս բոլորն (պարտապանութիւն). միմեանց իւրեանց պարտաւոր. ի ներքինն եղբայրեցեալ (պարտ).

Solidezza, *sf.* solidité, f. ամրապնդութիւն. կարողութիւն. ի ներսի կողմն.

Solidità, *sf.* solidité, f. պնդութիւն. հաստատութիւն. ի վերնութիւն.

Sólido, *sm.* *un solide*, m. 2. solidité, fermeté, f. հաստատուն մարմին. 2. հաստատութիւն. պնդութիւն. անդրեալութիւն. ի ներսի կողմն. 2. ի վերնութիւն.

— a, *a.* solide, consistant, e. հաստատուն. ամրապնդ. ի ներսն պինդ. կարծր. ի վերն. ի ներսի. պնդուն.

Soliłoquio, *sm.* soliloque, m. խօսք ընդ անձին. առանձինին խօսք. ոեւէն ոեւէնին հետ խօսելութիւն.

Solimato, *sm.* *du sublimé*, m. պարզած պարզեալ սնդիկ. ի ներսն ծուխ.

— a, *a.* sublimé, e. պարզեալ. անատարեալ. ծխալ. ի ներսն ծուխ ելեալ եւ կապեալ.

Solingo, a, *a.* solitaire, tout seul. 2. solitaire, désert, e. միայն միայնակ. միանալ. անվաս. միայնծ. 2. անմարդի. անապատ. ամայի. ի ներսն ելոյ. 2. ի ներս. ի ներսն.

Solino, *sm.* collet, m. օձիք, ի ներսինք շղակից. ի ներսէն ի ներս. ի ներսն.

Sólio, *sm.* trône, m. գահ. ամոռ. ի ներսն.

Solitariamènte, *av.* solitairement. 2. tête à tête, seul à seul. միայն միայնակ. առանձինն. յանապատ տեղւոջ. 2. միայն ընդ միայն. ի ներսն ի ներսն ելոյ. 2. ի ներ տեղի եղեալ.

Solitário, a, *a.* solitaire. առանձինն. անմարդի. անապատ. 2. միանակեաց. միանապատ. անապատակաց. ի ներսն. ի ներսն. 2. ի ներսէն զատ. ի ներսինքեան. ի ներսի ընդ ինքեան.

Sólito, a, *a.* accoutumé, habitué, e. 2. ordinaire. սովորեալ. սովոր. 2. սովորական. ընդհանրական. ոեւէն եղելոյ. 2. ոեւէնի.

Al —, *à l'ordinaire.* քան սովորութեան. ոեւէն ի ներս.

Solitudine, *sf.* solitude, f. 3. lieu dévasté, ruiné, m. ԱՒերութիւն. անմարդի վայր. անապատ. 2. միանակեացութիւն. միայնաբնութիւն. միանակաց դիպուածութիւն. 3. ամբողջ անապատ. ահի ահեղեալ. քանդեալ. ի ներսն ի ներս. ի ներսինն. 2. ի ներսինեացն. ի ներսինին. 3. ի ներս ի ներս. ի ներսին.

Solivago, a, *a.* qui erre tout seul. որ ինքնաքաշ չորի միայն միայնակ. ի ներսին ոչ ոքեւ ի ներսինն.

Sollatzáre, *va.* soulever, élever à demi. վերացուցանել ի կէս. ամրանալ ամայ. միոր ոտ. ի ներսէ.

Sollazzamènto, *sm.* amusement, m. զբօսանք. ի ներսինին. ուրախ.

Sollazzáre, *va.* amuser. զբօսացանել. զբաղեցուցանել. ի ներսինին. ուրախ ելեալ.

— *vn.*) se divertir. զբօսնուլ. զբաղիլ.

Sollazzársi, *vp.*) se divertir. զբօսանուլ. խաղալ. ի ներսին. ուրախ ելեալ.

Sollazzatóre, *sm.* plaisant, qui amuse, m. զբաղեցնօղ. զբօսիչ. զբաղեցուցիչ. ի ներսինին. ուրախ.

Sollazzévole, a. amusant, plaisant, e. հեշտասիրան. զբօսանաց. բերկրական. զբաղեցուցանող. ուրախ. ի ներսինին.

Sollazzevolmènte, *av.* plaisamment, agréablement. յաղագս հեշտասիրութեան. զբաղեցուցանելոյ. բերկրութեամբ. ուրախ ելեալ. ի ներսինին.

Sollázzo, *sm.* récréation, f. amusement, m. զբօսանք. զբաղեցուցանելոյ. բերկրութիւն. ուրախ. ուրախութիւն. ի ներսինին.

Sollecheráre, *vn.* tressaillir de joie, être attentif de joie. խրխնջել. զինուլ. խանդագնացել. ի ներսինինեան ուրախանալ. ի ներսին ի ներսինին.

Sollecitamènte, *av.* soigneusement. 2. avec inquiétude. խնամով. զգուշութեամբ. փութով. 2. հոգալով. ամաւսնութեամբ. ուրախ ելեալ. ի ներսինին. 2. ի ներսինեալ ելեալ. ի ներսինին.

Sollecitamènto, *sm.* sollicitation, instigation, hâte, f. զգուշութիւն. հոգայոյզ. յորդորումն. ձեռն. ամաչանք. ուրախութիւն. ի ներսինին.

Sollecitáre, *va.* solliciter, presser. 2. accélérer, hâter. զգուշ. յորդորել. զգուշել. հրապարել. 2. ձեռնել. ամբոխել. փութամցուցանել. ուրախանալ. ի ներսինին. 2. ի ներսինեացնել. ի ներսինին. — *vn.* se dépêcher. ձեռնել. փութամալ. ի ներսինինեան.

Sollecitársi, *vp.* se chagriner. հոգալ. ամաւսնել. տրտնել. ի ներսինինեան. ի ներսինին.

Sollecitatóre, *sm.* solliciteur, m. հրապարիչ. զգուշ. 2. ամաչանաչ. ամբոխիչ. փութամցուցիչ (դատաւորի). ի ներսինին. 2. (ժամ.) ի ներսինինեան.

Sollecitatura, *sf.* sollicitude, f. soin, souci, m. հոգաբարձութիւն. հոգ. ամաւսնութիւն. ուրախ. ի ներսինին.

Sollecitazióne, *sf.* sollicitation, f. 2. diligence, f. զգուշութիւն. հրապարք. յորդորանք. 2. հոգաբարձութիւն. փոյթ. խնամք. ձեռն. ի ներսինին. 2. ուրախ.

Sollècito, a, *a.* diligent, empressé, *e.* 2. soigneux, se. inquiet, e. փոյժ. պիղծ. ժիր. ժաղիր. 2. Ցոյսած. ապատամեծաց. Հոգածութեամբ. Ջոյնիւբեր. 2. Ֆոյնիւբեր. Ֆեր. Ֆեռնիւթեամբ.

Sollecitudine, *sf.* diligence, vitesse, célérité, f. empressement, m. 2. commission, f. ordre, m. 3. assiduité, fréquence, f. 4. sollicitude, f. souci, soin, m. Հոգապարձութիւն. Ֆեռնիւթեամբ. 2. պատճան. Հոգ. 3. Ձեռ. պարագրգռութիւն. 4. Հոգը. փիլաքաղաքութիւն. 5. Ջոյնիւբեր. Ճաշ. Ոճեռ. 2. Հաւատարմ. սիթերիլ. 3. փափագութիւն. Ֆոյսած. 4. Ֆոյսե. Ֆոյնիւբ. Ֆոյսելիւ.

Sollevare, va. alléger. դիւրել. դեւր առնել. սփոփել. Ֆոյնիւբելիւթեամբ. Ֆեռնիւթեամբ. Ֆեռնիւթեամբ.

Solleone, *sm.* canicule, f. ժամանակք շնիկ առաջի. Ֆոյսած գոհոյեցիկի.

Solleticamento, *sm.* chatouillement, m. Ֆոյդուսանեմ. Ֆոյնիւբ. Ֆոյսելիւթեամբ.

Solleticare, va. chatouiller. 2. flatter (les oreilles). 3. frapper. Ֆոյդուել. Ֆոյդուսանեցանել (գլուխս). 3. Ֆոյդուսել. Ֆոյնիւբելիւթեամբ. Ֆոյսելիւթեամբ. 2. Ֆոյլուհոյբերամբ. 3. Ֆոյբեամբ.

Solletico, *sm.* chatouillement, m. 2. amusement, m. 3. plaisanterie, f. Ֆոյդուսանեմ. 2. Հեշտասիրամեծութիւն. զուարճասիրութիւն. զբօսանք. 3. Ֆոյդու բանք. Ֆոյդու կատակութիւն. Ֆոյնիւբ. Ֆոյսելիւթեամբ. 2. Ֆեռնիւթեամբ. 3. Ֆոյնիւբ. Ֆեռնիւթեամբ. Ֆեռնիւթեամբ.

Sollevamento, *sm.* action d'élever, f. 2. soulagement, m. 3. soulèvement, m. émeute, sédition, f. Ֆոյհարձանեմ. 2. Ֆոյփոփոյթ. Ֆոյհիմարութիւն. 3. Ֆոյդուհարութիւն. ապատամեծութիւն. Ֆոյսելիւթեամբ. 2. Ֆոյնիւբելիւ. 3. Ֆոյդուսանեմ. Ֆոյբեամբ. Ֆոյդուելիւ.

— delle onde, agitation, émotion des flots, f. զբօսանք պետց. Ֆոյմանեմ. ապատամեծ Ֆոյդու. Ֆոյնիւբ Ֆոյսելիւթեամբ. Ֆոյսելիւթեամբ.

— del cuore, bondissement de cœur, m. Ֆոյդիպք. զարբելն. Ֆոյբեամբ. Ֆոյհոյնիւթեամբ.

Sollevare, va. élever. 2. soulever, révolter. 3. troubler, agiter, toucher, émouvoir. Ֆոյհարձանել. բարձրացուցանել. վերացուցանել. 2. ապատամեծեցուցանել. արհամարհել. Ֆոյմանեմ. 3. յապուցանել. Ֆոյդել. յուզել. Ֆոյել. Ֆոյսելիւթեամբ. 2. պոյսե Ֆոյսելիւթեամբ. Ֆոյհիլաշել. Ֆոյհիմ. 3. Ֆոյհեբելիւթեամբ. Ֆոյսելիւթեամբ. Ֆոյհոյնիւթեամբ.

Sollevàrsi, *vp.* se lever. 2. se soulever. 4. se délasser, s'amuser. կանդնել. վերանալ. 2. ապատամեծել. 3. ուռճալ. 4. զբօսանալ. զուարճանալ. դիւրել. անձին. Հանգչել. Ֆոյսելիւթեամբ. 2. դալ Ֆոյսելիւթեամբ. 3. Ֆոյսելիւթեամբ. 4. Ֆեբեամբ. Ֆոյհոյնիւթեամբ.

Sollevatézza, *sf.* sublimité, f. բարձրամեծութիւն. Ֆոյհոյնիւթեամբ.

Sollevatóre, *sm.* factieux, mutin, séditieux, m. ապատամեծարար. խռովարար. պոյսե Ֆոյսելիւթեամբ. Վեբելիւթեամբ Ֆոյհոյնիւթեամբ.

Sollevazióne, *sf.* élévation, f. 2. sédition, émeute, f. Հանդարտանեմ. 2. ապատամեծութիւն. խռովարարութիւն. Ֆոյսելիւթեամբ. 2. դալ Ֆոյսելիւթեամբ. Ֆոյհոյնիւթեամբ.

Sollicitaménte, ecc. *v* Sollecitamente, ecc.

Sollievo, *sm.* soulagement, confort, m. իրաւ. խոյսք. քանալիբեր. սփոփութիւն. սիթերամեծութիւն. Ֆոյհոյնիւթեամբ. Ֆոյհոյնիւթեամբ. Վեբելիւ. Ֆոյհոյնիւթեամբ.

Sollióne, *sm.* canicule, f. ժամանակք շնիկ առաջի. Ֆոյսած գոհոյեցիկի.

Sólo, a, *a.* mou, molle. Ֆոյկոյ. Ֆոյհոյնիւ.

Sollogàre, va. surlouer. ի վարձու տալ զկաբասեան. Ֆեբելիւ Ֆոյհոյնիւթեամբ Ֆոյհոյնիւթեամբ Ֆոյհոյնիւթեամբ.

Sollucheramènto, *sm.* chatouillement, m. démangeaison, f. 2. envie, f. իրաւ. խոյսք. 2. Ֆոյհոյնիւթեամբ. զանձանձեցուցանել. Ֆոյհոյնիւթեամբ. Ֆոյհոյնիւթեամբ. 2. Ֆոյհոյնիւթեամբ. Ֆոյհոյնիւթեամբ.

Sollucheràre, va. réjouir, attendrir. յուզել զսիրտ. խանդագատել. Ֆոյհոյնիւթեամբ Ֆոյհոյնիւթեամբ.

Sollucherársi, *vp.* tressaillir de joie, être ému, s'attendrir. խոյսալ. գնդալ. խանդագատել. յուզել սրտից. լալ ջերմե. Ֆոյհոյնիւթեամբ Ֆոյհոյնիւթեամբ.

Sólo, a, *a.* seul, e. 2. privé, e. 3. solitaire, isolé, e. միայն. առանձինն. յատուկ. 2. զրկեալ. զրկեալ. 3. անմարդի. անբնակ. Ֆոյհոյնիւ. Ֆոյհոյնիւ. 2. Ֆոյհոյնիւ. 3. Ֆոյհոյնիւ.

— *av.* seulement. միայն. լոկ. եւ եմ. առանձինն. Ֆոյհոյնիւ.

— chè, c. pourvu que. 2. si ce n'est, hormis. միայն թէ. 2. բայց միայն. բայ թ. Ֆոյհոյնիւ. Ֆոյհոյնիւ. 2. Ֆոյհոյնիւ.

Solstiziale,]a du solstice. արեւադարձ.

Solstiziário, a,]ên. արեւադարձեայ. Ֆոյհոյնիւ Վեբելիւ Ֆոյհոյնիւ.

Solstizio, *sm.* solstice, m. արեւադարձ. արեւադարձ. փոխադարձութիւն արեգական. Ֆոյհոյնիւ Վեբելիւ. Ֆոյհոյնիւ Վեբելիւ.

Soltanto, *av.* seulement. միայն. եւեմ. լոկ. Ֆոյհոյնիւ. Ֆոյհոյնիւ.

— chè, c. pourvu que. թէ միայն. Ֆոյհոյնիւ.

Solúbile, *a.* soluble, qui se peut dissoudre. գերազան. գերազոյն. գերբեր ի փշրել. զազուազգիտել. Ֆոյհոյնիւ Ֆոյհոյնիւ. Ֆոյհոյնիւ. Ֆոյհոյնիւ. Ֆոյհոյնիւ.

Solubilità, *sf.* qualité de ce qui est soluble, f. յատկութիւն. գերազան լինել. Ֆոյհոյնիւթեամբ. Ֆոյհոյնիւթեամբ Ֆոյհոյնիւ.

Solutivo, a, *a. e s.* laxatif. որրագիչ. լուծող. Ֆոյհոյնիւ. Ֆոյհոյնիւ. Ֆոյհոյնիւ.

Solúto, a, *a.* libre, dissous, te. délié, e. արձակ. արձակեալ. լուծեալ. ազատ. Վեբելիւ. Ֆոյհոյնիւ.

Soluzione, *sf.* solution, f. 2. déclaration, explication, f. յատկութիւն (որովայնի). 2. յուծումն. Ֆոյհոյնիւթեամբ. Ֆոյհոյնիւ. 2. Ֆոյհոյնիւ. Ֆոյհոյնիւ.

Sólvere, va. délier, dénouer. 2. fondre, liquéfier. 3. dégager, délivrer. 4. résoudre, expliquer. 5. séparer, disjoindre. 6. payer. յուծանել. արձակել ի կապանաց. 2. Ֆոյհոյնիւ. յուծանել. 3. Ֆոյհոյնիւթեամբ. Ֆոյհոյնիւ. արձակել. Ֆոյհոյնիւ. 4. յուծանել (զապարանս. զանս). պատասխանի տալ. Ֆոյհոյնիւ. 5. յուծանել. բակել. բաժանել. անջատել. 6. Ֆոյհոյնիւթեամբ. Ֆոյհոյնիւթեամբ (Տարիս). Վեբելիւ.

Փե· Աբեժփե· 2· Երէ[illegible]փե· 3· Ֆոռ[illegible]ոռոռթ· Խեռ— Էիփե· 4· Գ[illegible]ռ, Համ Վերթ· 5· Ոգէ[illegible]էիփոռեն Աբեժփե· ոռյերռե· 6· Խօռեփե· Վերթ·

— II desiderio, *satisfaire l'envie.* ՀարկաՆել գժուժաց· Համել գռաձնաՀիքեն· Գե[illegible]ռ[illegible]ռ Էիփե·

— II ventre, *tâcher le ventre.* կակղել, քռձնամել գռռոյի· Ֆռ[illegible]ռ ՆԻռ[illegible]ռ[illegible]ռ·

Solvimento, *v.* Scioglimento.

Sôma, *sf.* somme, charge, f. 2. poids, fardeau, m. 3. sujetion, gêne, f. assujettissement, m. բեռն գռաաաոց· 2· Ռռձռ[illegible]Ռիքեն· գեռն· 3· Տպաաակռ[illegible]Ռիքեն· ռռաաաակեթ· Ռ[illegible]ռ· 2· Ե[illegible]ռ[illegible]· ռռ[illegible]ռ· 3· Ռ[illegible]ռ[illegible]· բռ[illegible]ռ[illegible]· Ե[illegible]ռ·

A sôme, *à foison, en grande quantité.* ռ· ռաաաակեռ· բաձռմ՝ յաՆռաՀ[illegible]ռ[illegible]ռ· ոգռ, ոգռ ՀաՆե·

Pareggiare le —, *agir avec beaucoup de précaution.* գռձեՀ ՆԻռ բաձռմ՝ գռռ[illegible]ռ[illegible]ռ· ոգռ Ֆռ[illegible]ռ[illegible]ռ պ[illegible]ռ Ռ[illegible]ռ Ե[illegible]ռ·

Somaraccio, *sm.* vilaine bête, f. գռաաա յռ· ֆ[illegible]ռ գռռ[illegible]ռ (գեՆ[illegible]ռ)·

Somâro, *sm.* âne, m. *bête de charge*, f. Ե[illegible]գռաաա· Ե[illegible]ռ· Աբեժռ· Ռ[illegible]ռ հռ[illegible]ռ[illegible]ռ· գռռ[illegible]ռ[illegible]ռ (գեՆ[illegible]ռ)·

Somatologia, *sf.* somatologie, f. մ[illegible]ռ[illegible]ռ[illegible]ռ[illegible]ռ· Ե[illegible]ռ[illegible]ռ ֆ[illegible]ռ·

Someggiare, *va.* porter une somme. բեռնաՀ բռձել· բաձռմ՝ Ռռձել· ռռաաակեռել, բեռնաՀ· Ե[illegible]ռ Ռ[illegible]ռ[illegible]ռ· Ռ[illegible]ռ[illegible]ռ·

Sométta, *sf.* petite charge, f. բեռն փռռռ[illegible]ռ· Ե[illegible]ռ Ե[illegible]ռ·

Somière, *sm.* sommier, cheval ou autre bête de somme. ռձռաաոն բեռնակիր, բեռնաՀ գռաաա· Ե[illegible]ռ· Ե[illegible]ռ հռ[illegible]ռ[illegible]ռ· Ե[illegible]ռ· ռռ[illegible]ռ (գեՆ[illegible]ռ)·

Somiglianțe, *a.* semblable. ռձռաՆ· Համեգռյն· Ռռ[illegible]ռ[illegible]ռ· Ֆ[illegible]ռ· ՀամեՆռ·

Somiglianza, *sf.* ressemblance, image, f. ռձռաՆ[illegible]ռ[illegible]ռ· Կեռպռռիքռ· գռաակեռ· գեՆ· Ե[illegible]ռ[illegible]ռ· Ռռաաե[illegible]ռ·

Somigliare, *va.* comparer. ռձռաՆեցռյ գռաՆել· Համեմ[illegible]ռյ գռաՆել· Ռ[illegible]ռ Ե[illegible]ռ· գեՆ· Ե[illegible]ռ[illegible]ռ·

— *vn,* ressembler. 2. sembler, paraître. բեռել գձռաՆ[illegible]ռ[illegible]ռ· ռձռաՆել· 2· Ե[illegible]ռ Ե[illegible]ռ· գեՆ· Ե[illegible]ռ[illegible]ռ· 2· Ե[illegible]ռ[illegible]ռ·

Somiglievole, *a.* semblable, pareil, le. ռձռաՆ· Համեգռյն· ռռաաակռ· Ռռ[illegible]ռ[illegible]ռ· Ֆ[illegible]ռ· Ռ[illegible]ռ·

Sômma, *sf.* somme, f. 2. conclusion, f. 3. comble, m. 4. quantité, f. բռձռաՆռ[illegible]ռ[illegible]ռ (Ֆ[illegible]ռ)· գ[illegible]ռ· 2· Ռ[illegible]ռ Ֆռ[illegible]ռ· գ[illegible]ռ Ֆ[illegible]ռ· 3· Ֆռ[illegible]ռ· Ֆռ[illegible]ռ· Ե[illegible]ռ· 4· յռձռաՆռ[illegible]ռ[illegible]ռ· բռգ[illegible]ռ[illegible]ռ· Ե[illegible]ռ· Ե[illegible]ռ· Ռ[illegible]ռ· 2· Ե[illegible]ռ· Ռ[illegible]ռ· Ե[illegible]ռ (գեՆ[illegible]ռ)· Ֆ[illegible]ռ[illegible]ռ· Ե[illegible]ռ· 3· ռռ[illegible]ռ· Ե[illegible]ռ· 4· Ֆռ[illegible]ռ· ոգռ ՆԻռ· 5· ν. Sommario.

In —, *en un mot, bref, enfin.* գ[illegible]ռ բռձռ[illegible]ռ· Ռ[illegible]ռ ռռձռ, ռռե· Ե[illegible]ռ Ռռաաա Ֆռռռեց· Ռ[illegible]ռ[illegible]ռ· Ե[illegible]ռ[illegible]ռ·

Dare in —, *donner à forfait.* ռռ[illegible]ռ գռձռ ռռաաձռռռռ· Ե[illegible]ռ[illegible]ռ· Վերթ·

Fare —, *multiplier.* բռձռաՆռ[illegible]ռ[illegible]ռ· ռռ[illegible]ռ Ռ[illegible]ռ·

Sommâco, *sm.* sumac, m. 2. peau corroyée, f. maroquin, m. ռռյռռ· 2· Կռշի յռռռռռ· բեռռ· ռռյռռռռ· 3ռ[illegible]ռ ՌռձռաՆ· ռռաաե· Ֆ· ռռաաե Ե[illegible]ռ[illegible]ռ[illegible]ռ· Ե[illegible]ռ· ռռ[illegible]ռ·

Sommamente, *av.* extrêmement. 2. sommairement. կռրի ՆԻե· Ռձռաձռ· ռռ[illegible]ռ[illegible]ռ· 2· Համռռռռռ[illegible]ռ· կռրՀռռռռ· Ե[illegible]ռ Ե[illegible]ռ· ռշռ Ռ[illegible]ռ[illegible]ռ· Ռռ[illegible]ռ[illegible]ռ· Ե[illegible]ռ· 2· Ռ[illegible]ռ[illegible]ռ·

Sommâre, *va.* additionner. յռռ[illegible]ռ· գռ[illegible]ռ[illegible]ռ գ[illegible]ռ· (Ե[illegible]ռ[illegible]ռ) Ֆ[illegible]ռ Ի[illegible]ռ·

— *vn.* faire la somme de. բ[illegible]ռ բռձռաՆռռռ· կռ[illegible]ռ[illegible]ռ· Համռել գ… Ֆ[illegible]ռ (գեՆ Ե[illegible]ռ[illegible]ռ) Ի[illegible]ռ· (գեՆ Ե[illegible]ռ[illegible]ռ) Ի[illegible]ռ[illegible]ռ·

Sommária, *sf.* comptes, m. pl. Համար· Տռ[illegible]ռ· բռձռաՆռռռ[illegible]ռ Տռռռռռ· Հ[illegible]ռռ·

Sommariamente, *av.* sommairement. 2. en jugement sommaire. Համռռռռռ[illegible]ռ· կռ[illegible]ռռռռռ· 2· Համռռռռռ գռռռռռռռռռռ· Ռռ[illegible]ռ[illegible]ռ· Ի[illegible]ռ[illegible]ռ· 2· Ե[illegible]ռռռ Վռռ Ի[illegible]ռ·

Sommário, *sm.* extrait, sommaire, m. բռձռաՆռ[illegible]ռ[illegible]ռ· Համռռռռռ· յռռռռռռռռ· Ի[illegible]ռ· Ռռ[illegible]ռռռռ Ֆ[illegible]ռռռռ·

— a, *a.* sommaire. Համռռռռռ· Համռ[illegible]ռ· կռ[illegible]ռ· Տռ[illegible]ռ· Ռ[illegible]ռ·

Sommatamente, *v.* Sommariamente.

Sommâto, *sm.* le total, m. բռձռաՆռռռ[illegible]ռ[illegible]ռ· Հ[illegible]ռռ Ե[illegible]ռ[illegible]ռ· Ֆ[illegible]ռ·

Sommatóre, *sm.* compilateur, m. ռբ ռռռե բռգռռռռռռ· բռձռաՆռռռ[illegible]ռ· Ֆ[illegible]ռռռռ Ե[illegible]ռ·

Sommergere, *va.* submerger, plonger. 2. abîmer, écraser, accabler. 3. chasser, effacer, détruire. բ[illegible]ռ[illegible]ռ· բ[illegible]ռռռռռռ· 2· Ե[illegible]ռ[illegible]ռ· Ե[illegible]ռ· Ի[illegible]ռ· 3· Ռ[illegible]ռ[illegible]ռ· գ[illegible]ռ[illegible]ռ[illegible]ռ ռռռե· Ե[illegible]ռռռռ· գռ[illegible]ռռռռ· Ռռ[illegible]ռ Ի[illegible]ռ· 2· Ֆ[illegible]ռ Վռռռռ· Ռռ[illegible]ռ Ի[illegible]ռ· 3· Ռ[illegible]ռ Ի[illegible]ռ· Ֆ[illegible]ռռռռռ·

Sommergimento, *sm.* submersion, f. բ[illegible]ռ[illegible]ռռռռռ· բ[illegible]ռռռռռռռռ·

Sommergitúra, *sf.* Ե[illegible]ռռռռռռռ· գռռռռռռռռ·

Sommersióne, *sf.* Ռռռռռռռռռ· գռռռռռռռռ·

Sommessa, *sf.* le dessus d'une étoffe, le beau côté, m. Ե[illegible]ռռ Ի[illegible]ռռռռռ· Ֆռռռռռռ Ե[illegible]ռ·

Sommessamente, *av.* tout bas. Ռռռռռռ· Համռռռռռռռ· Ի[illegible]ռռռռռռ· Ե[illegible]ռ·

Sommessévole, *a.* soumis, e. humble. Համռռռռռռ· Տռռռռռռռ· Ի[illegible]ռռռռռռռ·

Sommessióne, *sf.* soumission, docilité, f. Համռռռռռռռռռռ· Տռռռռռռռռռռռ· Ռռռռռռռռռռռ· Ե[illegible]ռռռռռռռռռռռ· Ի[illegible]ռռռռռռռռռռռ·

Sommessivo, a, *a.* respectueux, se. humble, soumis, e. գռռռռռռռռռռ· Տռռռռռռռռռռ· Ռռռռռռռռռռռ· Ե[illegible]ռռռռռռռռռռռ· Ի[illegible]ռռռռռռռռռռռ·

Sommésso, a, *a.* soumis, e. ի Ներքոյ եգեալ· Տռռռռռռռռռռռ· Համռռռռռռռռռռռ· Ռռռռռռռռռռռ· Ե[illegible]ռռռռռռռռռռռ· Ի[illegible]ռռռռռռռռռռռ·

Voce sommessa, *voix basse.* Ռռռռռռռռռռռ· Ռռռռռռռռռռռ Ֆռռռռռռռռռռռ· Ի[illegible]ռռռռռռռռռռռ·

Sommettere, *va.* soumettre. գեՆ[illegible]ռ ի Ներքոյ·

Ձ. Հաւաքուիլ. Համաձայն. ալիքաս ֆօռթ. Ձ. Հաւաքս. ալիքաս ալիք։

Somministramento, *sm. provision*, f. մատակարարութիւն. Նպաստ. առաքութիւն. Թեքէ. էի. Էլէրք։

Somministrare, *va. fournir, subvenir.* մատակարարել. տալ. մատակցանել. Նպաստ լինել. Էլէրքէ. ֆուռնիռ. Ինքնուին, Ինքնէի ինինք։

Somministratóre, *sm. qui fournit.* մատակարար. առաքիչ. Նպաստաւոր. Ինքնէի. Ինքնուրէ ինան. Էլէրքէ. Էլէրք։

Somministrazióne, *sf. provision, fourniture*, f. մատակարարութիւն. առաքութիւն. Հատգաբաժանութիւն. Ֆուռնամակալութիւն. Ինքնուրէ. Ինքնէի. Էլէրք։

Sommissióne, *v.* Sommessione.

Sommista, *sm. compilateur*, m. արատնէ քաղածոյս (առատածխաստեղծան). բոմանգաղիլ. Ըլէ ինան հատիր-ինիր) ուիրէ ինէր. Էլէֆէրտան ինէնան։

Sommità, *sf. cime*, f. *sommet, faîte*, m. *sommité*, f. Ձ. *fin*, f. *comble*, m. 3. *sublimité, excellence, hauteur*, f. բարձրեր. կատար. Ձ. գագաթն. արատեան. սար. Ձ. վախճան. կատարած. 3. բարձրութիւն. առաքելութիւն. գատաբանութիւն. Ճոխութիւն. Ինքնէ. Ձ. ոն. Նէհանիր. Նէրիճ. 3. Ինչ-ինչութէ. Ինճէլէ։

Sómmo, *sm. sommet, faîte*, m. Ձ. *le comble, le suprême degré*, m. կատար. գագաթն. գլուխ. Ձ. վախճ. մեռադրն արքեհան. լրատեան. առար. ոճ. Ինքէ. Ձ. ոն պերէճ. Ինչ. Ձ. ալ։

Essere al — di morire, *être près de mourir.* մոգիսդիլ. ծրտ ի մահ լինել. ի դրանս հատնել. Ճաղանել. Եօզնէլ Ինքէն ալճէ. Ճոռ մեռնու Ճաղանել. Եօզնէլ Ինքէն ալճէ. Ճոռ Ինքէնէ։

— à, *a. suprême, le plus haut.* Ձ. *très-utile.* բարձրագոյն. բարձր. գլխաւոր. վեհագոյն. վերջին. մեծ. Ձ. պիտանի յոյժ. օգտակարագոյն. Ինճէ. գալ. Ճոռ պէչէ. ոճ. Ձ. Ինքնէ։

Sómmolo, *sm. bout de l'aile*, m. *bout* f. եզերագ Ճաւարդ. ֆուլ ֆնանգարքէն ոճռ։

Sommómmo, *sm. gourmade*, f. կռուիլ ի կրունկ. պէնէ ալճէ։

Sommormorare, *vn. murmurer tout bas.* շշնջել. մրմնջել. գոռոզ ալիքան Ճշգէլ ոճռ։

Sommoscápo, *sm. le haut du fût de la colonne.* խոյակ. ախուէզագէս. պէրէ ոճ ֆոռ. Ինքնէ։

Sommosciáre, *vn. se faner, se sécher un peu.* ախուիլ ի թառչամանէ. չորանալ. պէր ոչ ֆոռճոռէ։

Sommóscio, a, *a. un peu fané, e.* ախուիլ ինչ թառչամանալ. թառամանալ. ալճոնէ ֆոռճոռէ։

Sommóssa, *sf. émeute*, f. *trouble*, m.

Sommovimènto, *sm. émotion, confusion*, f. *2. instigation, impulsion*, f. ապատամբութիւն. չարչէ. չիրիմ. ազմուկ. խռովութիւն. Ձ. Հրապարք. Ինկարգութիւն. Խռւէ ալճոնալ էճալճոռ. գէդոռնէէ. Ինինկալ. ֆոռճոռէ ալճոնալ. Ձ. ալճոնիռ. Ձ. ալճոնիռ. Ձ. ալճոնիռ

թիկունս հարկանել. հեծ եմ ձիոյ ետևը ածել. 2. իբ. ծոր ձգան, ուզելու իսկ ձիոյ ածել.

— un doppio, *se réjouir. 2. être surpris. ուրախ լինել. 2. յուսալ մեա կրճել. զարհուրել ածել. 2. հոյակ ելնել.

— a distesa, *sonner en branle. անդադար հնչեցուցանել. զեր ածելի, եղի ձայն լսելի.

— alcuno, *battre qn. հարկանել զոր. պեպեղել.

— la ad uno, *jouer un tour. խաղ առնել. խաբ զոր ել. պերեն ածել, զոմն լինել. պետ ներկրել.

Sonata, *sf. sonate*, f. Հնչիւն (զանգակի). նուագ. (ձայն) լսելի. Հնչած. ելիի. նուագ.

Sonatóre, *sm. joueur d'instruments*, m. Նուագածու. երաժիշտ. Հնարածիշտ. լսելիշ.

Sonatúra, *sf. action de sonner*, f. Հնչիւն.

Sonazióne, *Հնչումն. լսելի. ելութ.

Sónco, *sm. laceron, laiteron*, m. կամերակ. դաչելիկ իսկ. պետունեղեն.

Soneттánte, *sm. faiseur de sonnets*, m. վիպագործ հնչեկաց. զանել ելութ. զանել իսկ. ելիս ելեն.

Soneттáre, *vn. faire des sonnets. յարգանել, յորինել զնչեակս. զանել ելութ. ելիս լինել.

Soneттatóre, *sm. faiseur de sonnets*, m.
Soneттiére, *Հնչեկաց յարգարիչ. զանել
Soneттista, *ելութ. զանել ելութ.

Soнétto, *sm. sonnet*, m. Հնչեակ. զանել. ձ. պետրի ուրագործ ելութ ի ալանման ոտ նել ելութ.

Sonévole, *a. retentissant, e. Հնչական. սասանկամայն. ելուն. ելաալը. ելոիր.

Sonnacchiáre, *vn. sommeiller. հերհեղ. ելութ.

Sonnacchióni, *av. presque en dormant. հերհեղով ի քուն ի ելոյ. ելութ.

Sonnacchiosaménte, *av. en sommeillant. հերհեղով. քնատ ելութ. ելութ.

Sonnacchióso, *a. a. assoupi, accablé de sommeil. 2. lourd, e. stupide. 3. soporifere, assoupissant. e. ծանրացու. ի քնոյ. 2. քնատ. քնով. ապուշ. խոմիս. 3. քնատու. ելութ. ելութ. 2. ածիճ. լուծող. 3. ելութ. ելութ.

Sonnámbulo, *sm. somnambule*, m. ցայգաքնաց. քնաշրջիկ. կեծ ելութ ելեն կեչեն. ելութ. կեչեն ելութ.

Sonnecchiáre, *vn. sommeiller. յաղանալ.

Sonneférare, *յանաս ձնիլ. ապ զանձն

Sonneggiáre, *անապ զնոյ. հերհեղ. ելութ. ելութ. ելութ.

Sonnellíno, *sm. petit somme*, m. քուն քիչ.

Sonnetto, *յիմիմեալ. քուն. հեղ. ելութ. ելութ. ելութ.

Soniferaménto, *sm. assoupissement*, m. սիրգոն զնոյ. մանանել ի քուն. թմրութիւն. հերհեղ. ելի ելութ. ելութ.

Sonnífero, *a. soporifique, somnifere.
Sonniferóso, a, *narcotique. քնանու. թմրեցուցիչ. ելութ. ելութ.

Sónno, *sm. sommeil, somme*, m. քուն. հերհեղ. ելութ. ելի. ելութ.
Fare un —, *faire un somme. հանել. հերհեղ ապ ապոյ. զեր ելութ. ելութ. ելութ.

Sonnocchióso, *v.* Sonnacchioso.

Sonnolénte, *a. assoupi, endormi, e.
Sonnolénto, a, *2. somnifere, narcotique. քնած. գնասեր. թմրեալ. 2. քնանու. ելութ. 2. ելութ.

Sonnolénza, *sf. grand assoupissement*, m. խոր. ծանրաթմած քուն. քնեալ թիւն. ելը. պերեն ելութ. ելութ.

Sonnottáre, *vn. passer la nuit à couvert. գիշերն ապ զոն ընդ յարկաս. հանել. կեծել զեր լսելի խոհոս ելութ ելը լսելի. ելութ.

Sóno, *v.* Suono.

Sonoraménte, *av. d'une manière sonore, harmonieusement. գեղգեղալ. հնչիւնք. յարթեալ բարեաձայք. ածելո ելը. նազելի ելը.

Sonorità, *sf. harmonie, f. գեղգեղագիր. քաղցրաձայնութ. յարթելալ բարբառ. ածելո. ելութ.

Sonóro, a, *a. sonore, résonnant, e. 2. harmonieux, se. 3. coulant, e. 4. bruyant, e. Հնչական. սասանկամայն. ձնծաղրական. ապ բաւ ելասական. 2. քաղցրաձայնագ. գեղգեղալ. 3. գեղգեղագիր (յարմարութեամբ) յարգապատ. 4. գոռգոռալ. ելութ. ելութ. ելութ. 2. ածելոիլ. 3. ելասնալ. ելութ. ելութ. 4. ելութ. ելութ. ելութ.

Sóntico, a, *a. lourd par maladie. թմրեալ, ծանրացեալ ի հիւանդութենէ. ելասիկ ելութ ելութ. ելութ. ելութ.

Sontuosaménte, *av. somptueusement. ձնծաղապ փառապարտեմբ. բազում ծախոք եւ հանդիսականաց. ապրիչ. ելութ. ելութ.

Sontuosità, *sf. somptuosité, magnificence*, f. ապհարիս հանդիսականաց. ձնծաղապ փառապարտեմբ. շքեղաբեմբ. հոխապանեմբ. ելութ. ելութ.

Sontuóso, a, *a. somptueux, se. ձնծաղիչ. ձնծաղապ ձնծաղապ փառապարտ. շքեղ. հանդիսաւոր. ելութ. ելութ. ելութ.

Soperchiaménte, *av. excessivement. յանձապ. ապհարիս. յանձնարեալ. ելութ ելի. եչբոն.

Soperchiaménto, *sm. surabondance, f. excès*, m. ապհարեմբ. յանձնարեմբ. ապահարեմբ. ելութ. ելութ. ելութ.

Soperchiánza, *sf. profusion*, f. *2. supercherie, f. խաղ. ապահարեմբ. յորդապեմբ. յանձնարեմբ. չուզապեմբ. ելութ. 2. ելութ. զրկանեմբ. ելութ. ելութ. 2. ելութ.

Soperchiáre, *va. surpasser. 2. vaincre. 3. prédominer, surabonder. 4. faire des supercheries, injurier, tromper. ապհարել. զանձանել. զեր ի վերոյ լինել. զելել. 2. յաղթել. պարտել. 3. ապահարել. ապահարել. անյաժ լինել. 4. ելնոյ զործել. բռնանալ. զրպարտել. զրկել. ելութ. ելութ. ելութ. ելութ. ելութ. 2. ելութ. 3. ելութ. ելութ.

պոլմբ։ 4. հիւն, զօլ, ինիր՝ իմիթ։ ալ ասմունք։

Soperchiatóre, *sm.* trompeur, m. ննդիչ, գիչ։ հիւնդիչ։ զօլագործ։

Soperchieria, *sf.* supercherie, tromperie, surprise, f. ննդ. գիչութիւն. հիւն. զօլ։

Soperchiévole, *a.* surabondant, *e.* 2. injurieux, se. offensant, e. ամելի. ամելորդ. անչափ. առատ. 2. ինչ ամանիկի. նախատանագ. ալզոտ. ինչ սեր. 2. ինձնիչական. ինիրհ։ ուիչ։

Soperchio, *sm.* surabondance, f. 2. supercherie, f. 3. outrage, m. insulte, f. անչափութիւն. առատութիւն. 2. ննդագործութիւն. գիչութիւն. 3. ինչ ամանիկ. նախատինք. ալզոտութիւն. սեր. — a, *a.* surabondant, *e.* ամելորդ. ամելի. անչափ. առատ. ինչ սեր. ալզոտ։ — *av.* trop. կարի չափ. մեծապես. ինչ. սեր։

Soperchità, *sf.* surabondance, superfluité, f. ամելիթ. առատութիւն. ինչապէսութիւն. ինչորիթ։

Sopire, *va.* assoupir. 2. calmer, apaiser. ընդարձագնել. ինիրիցնացնել. 2. ցամաքացնել. գիտաց գնել. — ոյս ինչորիչ. ինչ ինչ ինչ։ 2. ինչ ինչ. ինիրհ իմիթ։

Sopóre, *sm.* sommeil, m. 2. assoupissement, m. քուն. 2. ինձնութիւն. ինիրհութիւն. ոյս ինչ։ 2. ոյս ինչ։

Soporífero, ja, *a.* soporeux, se. narcotique.

Soporóso, ì. քնածու. ինիրհոտ. ոյս ինչ։ ինչ ինչ։

Soppálco, *sm.* soupente, f. 2. lambris, m. 3. plancher, m. վերնատուն. վերնայարկ. պշալ. 2. առատագործ. ձեղուն. 3. պիլա. յարկ. առիսատնակ. յատակ. ինչ ինչ ինչ. ինչ ինչ. 2. ինչ. 3. ինչ ինչ ինչ ինչ. 2. ինչ. 3. ինչ ինչ ինչ։

Soppannáre, *va.* doubler un habit. 2. garnir, revêtir. արկանել. կատ. Տանատատ ինչ ինչ ինչ ինչ. 2. գրատարել. պատել. ատատ ինչ. ատատ ինչ։ 2. ինչ ինչ։

Soppánno, *sm.* doublure d'habit, f. ներքին կատ. Տանդերձիկ. ատատ. ինչ ինչ։ — *av.* sous les habits. ինչ ներքոյ Տանդերձիկ. ինչ ինչ ինչ։

Soppassáre, *va.* se faner un peu. ատատ մի գոտանալ, ինչ պշալ. ինչ ինչ գատ ինչ։

Soppásso, a, *a.* fané, e. ինձատանալ. գատ ինչ. գատ. ինչ գատ ինչ. ինչ ինչ։

Soppellíre, *va.* ensevelir. ինչել. ինչ ինչ։

Soppérire, *v.* Supplire.

Soppestáre, *va.* écraser, broyer. մանրել. ինչ ատատ. ինչ ինչ ինչ։

Soppésto, a, *a.* concassé, e. ինչատակել. ինչ ինչ. ինչ ինչ։

Soppiáno, *av.* doucement, tout bas. մեղմիկ. ինչ ինչ։

Soppiantáre, *va.* supplanter, donner le crocen-jambe. 2. mépriser. 3. tromper. գոյ ինչ ինչ ինչ. ատիճ ատեցուցանել. 2. ցամաքել. 3. պատել. ատ ինչեր. 2. ինչ ինչ. 3. ատ ինչ։

Soppiattáre, *va.* cacher. ինչ ատեցուցանել. ինչ ինչ։

Soppiátto, a, *a.* caché, e. ծածկեալ. ինչ ատեցուցանել. ինչ ինչ։

Di —, *à la sourdine*, en cachette. ի ծածուկ. գաղտակի. ինչ ինչ ինչ. ինչ ինչ։

Soppiattóne, *sm.* un fourbe, m. ինչ ինչ ինչ. ննդագործ. մեղմիկ. ատ ինչ. ինչ ինչ ինչ։

Soppidiáno, *sm.* caisse, f. արկղ. ատատ. ատ ինչ։

Soppiegáre, *va.* plier, courber. կրճեալ. կռատացուցանել. ինչ ինչ։

Soppórre, *va.* placer dessous. 2. soumettre. դնել. արկանել. ի ներքոյ. 2. ենատացնել. ընդ ձեռամբ նուաստել. — ինչ ինչ ատ ինչ. 2. ինչ ինչ ինչ։

Sopportabile, *a.* supportable, tolérable. ՏանգուժՏական. ՏանդուժՏելի. ինչ ինչ ինչ։

Sopportamènto, *sm.* tolérance, patience, f. Տիմներութիւն. ընդերութիւն. ատիչ. ինչ ինչ. ինչ ինչ ինչ։

Sopportáre, *va.* supporter, endurer. 2. soutenir, porter. Տանդուժել. ատանել. Տիմներել. ատիչ. 2. ատանել. կրել. բառնալ. ինչ ինչ. ատ. ինչ ինչ ինչ. ինչ ինչ։ 2. ինչ ատ ինչ. ինչ ինչ ինչ։

Sopportazióne, *sf.* patience, tolérance, f. Տիմներութիւն. ժոյժ. ժուժկալութիւն. ատ. ինչ ինչ ինչ։

Sopportévole, *a.* tolérable. ՏանդուժՏական. Տանդուժելի. ինչ ինչ։

Sopporto, *sm.* tolérance, f. Տիմներութիւն. ինչ ինչ ինչ։

Sopposto, a, *a.* supposé, soumis, e. եգեալ. ի ներքոյ. ներքին. — ինչ ինչ ինչ ինչ. ինչ ինչ ինչ։

Parto —, *enfant supposé*. ատանի ննդագործ. եգեալ. ի տեղւոյ բուն արգասին. ատ ինչ ինչ ինչ ինչ. ատ ինչ ինչ։

Sopposizióne, *sm.* intrigant, m. յանդգնութիւն. ատանապատանի. որ միջամտից լինի յասելոյն. ինչ ինչ. ինչ ինչ ինչ ինչ ինչ։ — ատատատ։

Soppozzáre, *va.* plonger, noyer, submerger. ընկղմել. ենդնցանել. ի յորմէ. ատ ինչ ինչ. ատ ինչ ինչ ինչ։

Soppozzársi, *vp.* se jeter dans l'eau. արկանել. գանձն ի ջուր. մորճել. ինչ ինչ. ինչ ինչ ատ ինչ։

Sopprèndere, *v.* Sorprendere.

Sopprèssa, *sf.* presse, f. մամուլ. գատ. ինչ ինչ։

Sopprèssare, *va.* mettre en presse. 2. fig. opprimer, accabler. ճմլել, պատել ի մամուլս. 2. ինչատանչարել. ատատակցատնել. գատել. ինչ ինչ ինչ ինչ. ատ ինչ. 2. ինչ ինչ ինչ. ինչ ինչ ինչ։

Soppressióne, *sf.* oppression, f. բռնատանութիւն. ինչատատչարութիւն. ատ ինչ. ինչ ինչ։

Sopprimere, *va.* fouler, opprimer. կոխան առնել. բռնատանել. ենդնցանել. խեղդել. ընչնատել. ատ ինչ. ինչ ինչ ինչ։

Sopprióre, *sm.* sous-prieur, m. փոխանակ առաջնորդ. ինչին ինչ ինչ։

Sópra, *prep.* sur, dessus. 2. auprès, proche,

pres. 3. contre. 4. au-dessus de, au-delà, plus que. 5. outre. 6. par, sur. 7. sur. 8. avant. 9. vers (le soir). Ի վերայ · 2 · մեր֊առքիթեր · առ · 3 · հակառակ · ընդդէմ · ի վերայ · 4 · ի վեր քան զեր ի վերոյ քան · անդր քան · առաւել քան · 5 · բաց ի · · ·, Հանդերձ (սյսոս). 6 · (երդեալ) յՀանուն իմ) · 7 · յայսոսս · առ · զԴամասկ) · 8 · յառաջ քան · 9 · ընդ (երեկս) · ի · · · կայս · Խոխոնաթ · Խոխոնաթ · 2 · Խոչըն · Խոչնոյ֊ թըրը · 3 · Խոխոնաթ · Խոչը · 4 · Ընաթ֊ թըրը · օպր Խոչնոյ · Խոչոքընոյ֊ 5 · (Ծասն) գալ֊ն, Ղասաթ · 6 · Հոչընըն · 7 · Ընչ֊ Խոչոչ֊ · 8 · Խ֊ևնչ֊ · գեաթ֊ · 9 · (Խոչոյ֊ Խոչը, գեչ֊ · ·

Sopprabbellézza, *sf.* embellissement trop recherché. m. ՀՀ֊ձապպՀաձ, անշնաթիւն գեղ֊ չիքո֊ն Ա֊ևչ֊ևչ֊ · ·

Sopprabbenedire, *va.* bénir de nouveau. կրկին օրհնել. Ինեթոբ գոռ֊, ոեաս օթ֊ռնաթ ·

Sopprabbollire, *vn.* bouillir trop. եռալ քայ, ընդերկար եչի, · · · գան վերի ի֊պռնաթ ·

Sopprabbondante, *a.* surabondant. 2. superflu, e. excessif, ve. յորդ֊ յորդառատ · 2 · առէտրդ֊ առյտի֊ ֆեթ ԱՀ֊ գալ֊ ղանի֊ · 2 · Ինչոր֊ · · ղչոչ ·

Sopprabbondánza, *sf.* surabondance, superfluité, f. յորդութիւն · առատութիւն · առատաչափութիւն · յոյսզութիւն · գալ֊ չ֊ղանի֊ · վերաբերի֊ · ·

Sopprabbondáre, *vn.* surabonder, regorger. գերազ֊ առատանալ֊ յորդի֊ · ուրնաթ · ա֊ղչ֊ևնի֊ · Խոչոնաթ ·

Sopprabbondévole, *a.* surabondant, e. յորդ֊ յատեաթ֊ գալ֊ ղանի֊ ·

Sopprabbondevolézza, *sf.* surabondance, superfluité, f. յորդութիւն · առատութիւն · գալ֊ չ֊ղ֊ · ղանի֊ ·

Sopprabbuóno, *a.* excellent, e. ամենալաւ֊ առնիւ յոյժ · ֆեթ · ալ֊ · ալ֊ղան ալ֊ ·

Soprraccaduto, *a.* survenu, arrivé, e. ի վերայ Հասեալ · եկեալ Հասեալ · գիպեալ֊ Խ֊ոնի Ինչի֊ · Ֆեթ օ֊ռ֊ ·

Soprraccanto, *sm.* enchantement, charme, m. գիւՀաբ֊չի֊ութ֊ Ֆոխ֊ղ֊չի֊ն֊ · ղչոչ֊ · ն֊ ·

Soprraccapo, *sm.* surintendant, directeur, chef, m. գլխաւոր · ասոիկան · վերակացու֊ · գալ֊ · Խ֊գալ֊ · ֆ֊ղաղալ֊ ·

Soprraccaricare, *va.* surcharger. առէտրդի֊ բեռնիս գնել֊ Ծանբաբեռնել֊ · Ալ֊ոչ֊ Խ֊ոչ֊ Ֆ֊ղոչ֊ ·

Soprraccarico, *sm.* surcharge, f. 2. surcroit, m. առէտրդի֊ բեռն֊ · Ծանբաբեռնաւ֊ թիւն֊ · 2 · Ծանբաթիւն֊ · առատ֊ չ֊ղ֊ թիւն (չոսեաց) · Ալ֊ոչ֊ Խ֊ոչ֊ · ալ֊ղաղալ֊ · 2 · Ինչ֊ չ֊ղ֊ Ինչ֊ · · ·

Soprraccarta, *sf.* enveloppe, f. պատեանք, Ծանծկրի Դամակաց · ֆ֊ղ֊ · ղ֊ղ֊ ·

Soprracceleste, *a.* plus que céleste. ոք ի

Soprraccelestiále, *a.* ի վեր քան գերկինս է. առաւել֊ ամենեին երկնաւոր֊ առատաձեռնեն֊ · ոսկ֊ոնի֊ · ալ֊ղոնի֊ ·

Soprraccennáre, *va.* énoncer précédemment. վերագրի֊ յոյս առնել֊ · յառաջագրի֊ ա֊ ղնարկել֊ · ալ֊ոչ֊ Դնաթ֊ · Ինչ֊ Ինչ֊ ·

Sopracchiamáre, *va.* surappeler. կոչել ի վերայ կամ գալյա֊ · Խոխոնաթ Խոչոթ֊ ալ֊ղչ֊ ղչոչ֊ · ·

Soprracchiáro, *a, a.* très-évident, e. քան զլոյս պաճառագոյն֊ պարզ եւ ՀՀկին֊ պատ֊ · Ալ֊ևնչ֊ · Խ֊ղնչ֊ Ինչ֊ Խ֊ալ֊ ·

Soprracchiédere, *va.* surfaire, demander trop. ինդրել աւելի քան զարժանն · Ծանաձնել֊ պարատել֊ Վ֊ճ֊ղոչոնաթ Ալ֊ոչ֊ Խ֊ղնչ֊ ·

Soprracchiúsa, *sf.* ce qui couvre, ferme par-dessus. կատարիչ֊ · Խուչն֊ Խ֊ոչ֊ · ալ֊ղ֊ · Խ֊ղ֊ · ·

Soprracciélo, *sm.* ciel de lit, m. 2. voûte, f. ՀեգուՀ մահճակաց · 2 · կամար · գմբէթ֊ · Խ֊ղնչ֊ Խ֊ալ֊ · 2 · ֆեթ֊ · Խ֊ոչ֊ ·

Soprracciglio, *sm.* sourcil, m. 2. air, m. յօնք֊ · ընդունի֊ · 2 · կերպարանք֊ երեսք֊ Խ֊ալ֊ · 2 · Ալ֊ևնչ֊ · · ·

Sopraccighia, *sf.* surfaix, m. կրկին վոկ Ձիոց֊ · Խ֊ալ֊ Խ֊ոխոնաթ Խ֊ղչ֊ ·

Soprraccio, *sm.* surintendant, chef, m. վերակացու֊ · գործակալ֊ · գալ֊ · Խ֊ալ֊ · ֆ֊ևնչ֊ Վ֊ևնչ֊ ·

Sopracciláre, *va.* citer auparavant. վերագոյն Հառնել֊ յառաջ բերել֊ գալ֊ոչ֊ Ֆ֊ղ֊ Խ֊ալ֊ևնչ֊ ·

Soprraccolónnio, *sm.* base qu'on met entre deux colonnes, f. միջնասիւնիս֊ պեդեսներ֊ օրէս֊ Խ֊ղչ֊ ·

Soprraccómito, *sm.* premier comite, m. առաչին ասոիկան պատերազմիկ Նաւուց֊ գործեսոն օ֊ղ֊ոչ֊ Ինչ֊ Խ֊ղչ֊ ·

Sopracccomperare, *va.* surpayer, acheter trop cher. գնել Ծանրագնի֊ Հատուցանել աւելի քան֊ գալ֊ · Ինչ֊ · Ինչ֊ · ոեաս֊ Ալ֊ոչ֊ Վ֊ևնչ֊ ·

Soprraccopérta, *sf.* enveloppe, f. 2. courtepointe, f. պատեանք ի֊ղ֊ · 2 · վերապոկ֊ վերին Ծածկոյի (անկողնոյ) · Ինչ֊ Ալ֊ղչ֊ · 2 · (Խ֊ղչ֊ Խ֊ոչ֊ Խ֊ղ֊ · ·

Soprraccórrere, *vn.* courir sur. ի վերայ դիմել֊ ի վեր ընթանալ֊ · Խ֊ևնչ֊ Ֆ֊ղ֊ · Հ֊ալ֊ Ինչ֊ ·

Soprraccuóco, *sm.* chef de cuisine, le premier cuisinier, m. գլուխ խոհակերոյ֊ խոհանոցապետ֊ · Ալ֊ գ֊ղ֊ ·

Sopraddénte, *sm.* surdent, f. առէտրդ, կրկին առատ֊ · ըղջոսն Ինչ֊ Խ֊ևնչ֊ Ինչ֊ ֆ֊ղ֊ Խ֊ևնչ֊ Ալ֊ղ֊ · ·

Sopraddétto, *a, a.* susdit, susnommé, e. վերադրի֊ ասացեալ֊ արդի Հառնալ֊ գալ֊ոչ֊ Ինչ֊ · Ալ֊ղ֊ · Ինչ֊ ·

Sopraddire, *va.* ajouter à ce qu'on a dit. յաւելու ի բանն֊ գնալիկ ասել֊ յաթել֊ · ոեաս֊ Խ֊ևնչ֊ Ինչ֊ · Ալ֊ղ֊ · ·

Sopraddóta, *sf.* trousseau, m. biens paraphernaux, *pl.* ոեագ֊ չ֊ղ֊ Ինչ֊ Ինչ֊ · Ալ֊ղ֊ · ·

Sopraddóte, *sf.* phernaux, m. pl. ոեագ֊ չ֊ղ֊ ոեաս օթ֊ռ֊ · Ինչ֊ ղ֊ Ինչ֊ Ինչ֊ · Ալ֊ղ֊ · ·

Sopraddotáre, *va.* donner un surplus de dot. 2. doter. տալ Ինչ֊ Ինչ֊ բաց ի վարձանդն · 2 · տալ ասէ֊ Ինչ֊ · Ալ֊ղ֊ · ·

Sopraesaltáto, *a, a.* trop vanté, e. exalté sur les autres. երեսաբերձապոյս Հաչա֊ կեցուածք֊ կարի Ինչ֊ գովեալ֊ բարձրա֊

ցնալ. աչքիս լե հիանալի. զարմանալ աչքով մեռ ընալ։
Sopraesaltazione. *sf.* louange extraordinaire, f. անչափ գովաբանութիւն. մեծ դրուատիք. աչքին լեր. եջերի մեռ կին. հիանալի հանդէս։
Sopraffaccia, *sf.* surface, f. երեսք. մակերեսոյթ (չորեքդ.)։ * մակերեսոյթի հետ։ հետ։
Sopraffacimento, *sm.* surabondance, f. յորդութիւն առատութիւն ցնծութ։ ցոլալ։
Sopraffare, *va.* surfaire. 2. surpasser, vaincre. 3. opprimer, accabler. 4. fouler aux pieds. առաջելալ, առնչագործել զգնիս. 2. առաջելալ. յաղթել. հնարն առնել. 3. յաղթահարել. հարատահարել. ետեղդել. զգազել։ 4. կոխել. կոխան առնել։ մաչել հոգիները ցնծ առրուծ. պետ։ալը առրուծ. 2. հեռնիլ. աչի հիանալ. հետ ընալ։ 3. ծեր. ճեղ. վերծ։ գաղ հիմն։ 4. գառնալ. ցայտ ալըելոտ ալրե։
Sopraffatto, a, *a.* trop mûr, e. 2. opprimé, e. հաճախ. հատուն յոյժ (պատղ.)։ 2. բնկճեալ. յաղթահարեալ. հարատահարեալ. ետեղդեալ. պետ ալըելոտ (պտղ.)։ 2. հեռնեալ. աչի ալըելոտ։
Sopraffinamento, *sm.* raffinement extrême, m. կատարեալ պարզութիւն. կարի ինն պարզելն, նրբելն. եջերի գործէն հանելն։
Sopraffine,) *a.* superfin, très-fin, e. կարի
Sopraffino, a,) նրբ. բարակ. ազնուագոյն. պետ ինձ. պետ։ գեղ ալը։
Sopraffiorire, *vn.* fleurir de nouveau. վերըսկսին ծաղկել. ետեղդ ալրե։
Sopraggalea, *sf.* la capitane, f. նաւ. ծովապետի. սպարապետի նաւն. գործապետաց գործ։
Sopraggioire, *vn.* se réjouir beaucoup, infiniment. յոյժ ուրախ լինել. խոյալ. յոյժալ. ցնծ ալրելոտ։
Sopraggirare, *vn.* tourner de nouveau. դառնալ անգրեն. միւսանգամ շրջել. ետեղդ. պետ գործ ալըելոտ։
Sopraggittare, *va.* surjeter. կից կարել. * ետեղդրկել։ ետեղալելոտ։ ետեղալ ինձ։
Sopraggitto, *sm.* surjet, m. կից կարան. * ետեղդակ։ ետեղ։
Sopraggiudicare, *vn.* dominer. բարձրագոյն լինել. գեր ի վերոյ կալ. ցնծ ինձ գործ։
Sopraggiugnere, *va. e n.* survenir à l'improviste. 2. surprendre, attraper à l'improviste. 3. ajouter. 4. arriver. յանկարծակի ի վերոյ գալ, հասանել։ 2. բռնանել, ի բռնան արկանել յանգգամարդ։ 3. յատկալ։ 4. հասանել։ պետի պետ ինձ ետեղդել։ գործել։ 2. ետեղդի ինձ։ 3. ուրբերան։ գործել։ 4. ետեղդել։
Sopraggiunta, *sf.* arrivée, f. 2. addition, f. գալուստ. հասանելի։ 2. յատկալ. ետեղդել։ կերը։ 2. ուրբերան։ գործ։
Sopraggiunto, a, *a.* survenu, e. 2. surpris, attrapé, e. 3. atteint, e. եկեալ. հասեալ։ 2. կալեալ. բռնանեալ։ 3. կից. յար (չորք)։ կերդել։ ետեղդել։ 2. ինձ։ ինձալ։ ուրբերան։ 3. ետեղդ (ձ.)։
Sopraggiurare, *va.* jurer de nouveau. միւսանգամ երդնալ։ ետեղդ ետեղ ետեղդ։
Sopraggrande, *a.* très-grand, e. մեծ յոյժ. յաղթ. անարի. եջերի պետ։
Sopraggravare, *va.* surcharger. ծանրաբեռնել. աւելացդրն բեռնիս ի վերոյ դնել. պետ։ալը ետեղդելոտ։
Sopraguardia, *sf.* la première garde, f. առաջին գունդ պարեկապահաց. գլխաւոր պահապետք. դաշ ետեղդելոտ։ դաշ գործ։
Sopraindorare, *va.* surdorer, dorer doublement, solidement. վերստին, կրկին, քաջ ոսկոյնել ոսկեզօծ. պետ գործ. ետեղ ինձ. ետեղդ ետեղալելոտ։
Sopraletto, *sm.* ciel de lit, m. ձեղուն մահճակաց. եջերեալ ինձ։
Sopralleggato, a, *a.* cité auparavant. յիշելի արդի ետեղալ. գալոտ պետ ալըեալ. գործ գործ։
Sopralleggare, *va.* alléguer auparavant ou de nouveau. յառաջագոյն կամ միւսանգամ ի մէջ բերել, յիշեալ։ ետեղդելոտ ետեղ ետեղ գործ գործ ինձ։
Sopralloddare, *va.* louer à l'excès. յարգեալ գովել. բարձր գովութեամբ գրուատել. գործ ինձ գործ ինձ։ գործ։
Sopralloddato, a, *a.* loué à l'excès. 2. susnommé. յարգեալ գովեալ. գրուատեալ. 2. վերագրեալ անուանեալ. արդի ետեղալ. գործ ինձ գործ։ 2. գործ։ գործ։
Soprallode, *sf.* très-grande louange, f. գրուատիք. բարձր. մեծ գովութիւն. եջերի գործ։
Sopralzare, *va.* élever. բարձրացուցանել. ի վեր ամբառնալ. ետեղդել։ ետեղ գործ։
Sopramabile, *a.* très-aimable. կարի, կարեւոր սիրելի. սիրելի եւ ցանկալի. սիրան յոյժ. գործ գործ։ եջերի գործ։
Sopramano, *av.* avec la main levée. 2. immodérément. 3. insolemment. գձեռս ի վեր ամբարձեալ. 2. կարի ինն. յոյժ. յանդգնաբար. 3. չպարտաւորն յանդգնութեամբ. յերանելի ետեղդ գործ։ գործ։ գործ։

Sopranamènte, *av.* *merveilleusement.* պատ. հիւսուկօ · բարձրագոյն · ապուռագոյն պայմանաւ · ալ. գեղեցիկ կերպ է։

Sopránimo, *av.* *par passion.* յուզիչ կերպով · կարեւոր · ձեռ. խանդաղատ է։

Soprannarrâre, *va.* *conter auparavant.* յառաջագոյն պատմել · եկեղեցական երգ է։

Sopranna̍scere, *vn.* *naître sur ou apres qc.* ծնանել ի վերայ կամ յետոյ · երկրին երեսս ծնիլ ուրիշ։

Sopranaturalâre, *a.* *surnaturel, le.* ի վեր քան զբնութիւն · չհասար · * գերբնական · հոգի երկրիս երես։ հակառակ բնութեանցն է։ ալ։

Sopranaturalmènte, *av.* *surnaturellement.* ի վեր քան զբնութիւն · * գերբնապէս · հակառակ երկրին երես ալ է։

Sopranestâre, *va.* *enter sur ce qui a déjà été enté.* պատուաստել միւսոյ կամ ի վերայ պատուաստելոյն · ալ։ երբ երկրորդ պատուաստէ։

Sopránno, *a.* *qui a plus d'un an.* անցեալ գիտի տարի · երկու երեսնից կ՚ելլէ։

Sopranomâre, *v.* Sopranominare.

Sopranomòne, *sm.* *surnom, nom de la famille, de la maison, m.* 2. *surnom, sobriquet, m.* յորջորջանք · անուն յորջորջանագ · անուն ազգատոհմի · * մականուն · 2 · վերագիր կամ ածական անուն վասն յատկութեան եւ յառաքինութեան ուրուք · երբեմն անուն · ետ։ ալ։ հակառակ (հանդէպ) · 3 · ազգական ընտանեաց եւայլ երեսոյ անուն։

Sopranominâre, *va.* *surnommer.* յորջորջել · ետ։ ալ է։

Sopranotâre, *va.* Sopranominare.

Sopranotâre, *vn.* *surnager.* լողալ յերեսս, ի վերայ միանոյ ջուրց · ալ։ ետ։ երեսին։

Sopranotâto, *a, a.* *marqué auparavant.* վերագրեալ յիշատակելոյ · պրպի Մառեալ · ձեւ ալ։ ետ։

Sopranumerârio, *a, a.* *surnuméraire.* աւելի, առաւել քան զարմանալ ի թիւն · ծոցեր էին ելիչ · ալ։ ետ։

Sopranuotâre, *v.* Sopranotare.

Sopráno, *sm.* *haute-contre, f.* բարձրագոյն կամ առ ձայն երաժշտութեան · * գել. հանդիսական եր ի ներսոյ ոչ · ալ։ ետ։

— *a, a.* *premier, supérieur, e.* վերին · առաջին · երեսփոխ է։

Sopransègna, *sf.* *uniforme, m.* *marque, f.* միանգամ հանդերձ, նշանակ գինուորց (գիտնալոյ) · (ռուս.) · ալ։ ետ։

Soprantendènte, *sm.* *surintendant, m.* ուսուցչ · վերակացու · ատենական · դրամատնապետ · դպ. հոգեբ. տնօրէն · գործակատար։

Soprantendènza, *sf.* *surintendance, f.* ուսուցչութիւն · վերակացութիւն · տնօրէնութիւն · դպ. հոգեբ. տնօրէնութիւն։

Soprantendère, *vn.* *surpasser en savoir.* 2. *avoir la surintendance, avoir l'inspection, présider.* ատաւել գիտել ի գիտութեան · ատաւելու յիմաստութեան · 2 · վերակացու · ատենական · գործերդ գիտել · ընտրած ունել · 2 · հոգեբ. տնօրէնէ ըլլալ։

Soprantenditôre, *v.* Soprantendente.

Sopraornâto, *sm.* *entablement*, m. պսակ չինուածոց · ինչ է · ալ։

Soprappagare, *va.* *surpayer.* հատուցանել աւաւել քան գպարտս · գերհատուցանել, տալ ընտրած վերայն։

Soprappârto, *av.* *au temps des couches.* ի ծնանելն · ի ժամանակի երկանց · ծոցոր · ատեան վրան։

Soprappêso, *sm.* *surcharge, f.* աւելացած բեռն · ծանրաբեռնութիւն · ընտրած ինչ։

Soprappiacènte, *a.* *très-agréable, très-amusant, e.* անոյշական չափ կարի ինչ հաճոյ · ինչ լսելի · ինչ երես։

Soprappiàgnere, *vn.* *pleurer à chaudes larmes.* ի վերայ լալ · դառնապէս · ինչ երեսից ալ ելլել։

Soprappiângere, *vn.* *mes.* լալ դառնապէս · ինչ երեսից ալ ելլել։

Soprappièno, *a, a.* *trop plein, e.* վերլցուն · ետ ալ։

Soprappigliâre, *va.* *s'emparer, prendre plus qu'il ne faut.* առնուլ գրաւել չափէրուն, առաւել քան գարժանն · լուսընկեր ընտրած ալ։ · դարձ երես։

— *sm.* *réticence, f.* լռութիւն · վերջերն · ինչ երես։

Soprappiù, *sm.* *surplus, m.* առաւելութիւն · յաւելուած · աւելորդ · որ ինչ է ալ · ետ։

— *av.* *au surplus, au reste.* եւս. գոհ. ետ։ նա եւ · դարձեալ հասս։

Soprapponiménto, *sm.* *apposition, f.* 2. (t. di blas.) *chargeure, f.* դնելն առ ինչ կամ ի վերայ · 2 · վերագիր մասունը (ի նիշսն) · երեսին ինչ է։ · 3 · երես գերլրացուցիչ։

Soprapporre, *va.* *mettre dessus.* 2. *préposer, établir.* 3. *ajouter encore.* դնել ի վերայ · առընկերել · 2 · նախամեծար ընտրել · գլխատր կարգել · 3 · յաւելուլ · երեսին ինչ է։ · 2 · երեսին հասրնել · դալ ինչ է։ · 3 · երեսին։

Soprapposta, *sf.* *relief, m.* 2. *seime, f.* բարձր քանդակ · 2 · ներկր սմբակի · սիտ մեղ ձեռ ընդ միմն եւ ընդ սմբակն · ոյնն ինչ երեսին · 2 · ի ընտրելոյն երեսէն։

Soprapposto, *a, a.* *mis dessus.* նգեալ ի վերայ · վերագիր · երեսինն ինչ է։

Soprapprendère, *va.* *surprendre.* յանկարծակի ի վերայ հասանել · յարձակել · ըմբռնել · պերան ալեր երեսինն վրան · դասել։

Soprapprendimènto, *sm.* *surprise, f.* յանկարծակի ի վերայ հասանելն · ըմբռնելն · երեսինն վրան · դասս։

Soprapprofóndo, *a, a.* *très-profond, e.* կարի խորագոյն · խորին չափ · ցած սեղ։

Soprarraccónto, *sm.* *épisode, m.* յաւելուած բանից · գիպուած ի վիպասանութիւնս · ընտր հասարակաբ երկնէն · վրան։

— *a, a.* *raconté auparavant.* յառաջագոյն պատմեալ · դասած ալ ելլել · ետ։

Soprarragionamènto, *sm.* *épilogue, m.* հասնալ կրկնութիւն · վերջին բանիր · յաղագս ծոյլ · տեղերէն հոգեբ. երեսներուն ինչ է։

Soprarragionâre, *va.* *dire de plus.* յաղել ի բանն · յաւելուլ · ինչ է։

Soprarrecâto, *a, a.* *dit ci-dessus.* արդի ա-

սպեալ. վերագրել յիշատակիս. վերջացնել. ընդունել. հպչիլ։

Soprarrivare, vn. survenir. գալ հասանել յանկարծակաս. ի վերայ հասանել. ընծեցնել. ետ ընդելնել. ետ ընդելնել կերթալ։

Soprasberga, sf. soubreveste, casaque, f. habit de guerre, m. տաղտուկ. վարազատեակ. ձեռն ետ ընդելնել։

Soprascritta, sf. inscription, f. 2. épitaphe, f. 3. adresse, f. վերնագիր. արձանագիր. գրագիր. * մակագրութիւն. 2. արձանագիր շիրմի. վիր գերեզմանի. 3. երեսագիր նամակաց. ետ. նամեան. 2. մեր ետ ընդելնել. վերնագիրն. 3. վերնագրել ետ ընդելնել. ընդունել։

Aver buona —, avoir bonne mine. զուարթի. առաջի կերպարանս ունել. լաւ երեւելութիւն ունել։

Soprascritto, sm. étiquette, inscription, f. 2. épitaphe, f. արձանագիր. վերնագիր. գրագիր. 2. արձանագիր շիրմի. ետ. ընդելնել. 2. վերնագրել։

— a, a. écrit ci-dessus. վերագրեալ. յիշատակեալ. վերնագրեալ. վերնագրեալ։

Soprascrivere, va. mettre l'adresse. գրել վերնագիր նամակի. վերնագրել ետ ընդելնել։

Soprascrizione, sf. inscription, f. արձանագիր. վերնագիր. գրագիր. * մակագիր. ետ ընդելնել։

Soprasfor zato, a, a. très-violent, e. բռնագոյն. սաստկագոյն. ետ ընդելնել։

Soprasmisurato, a, a. démesuré, e. անչափ. սաստկագոյն. ետ ընդելնել։

Soprasolido, sm. sursolide, m. հորդորդ կարգաւորիւն (ծ.տաց. ընդելնել հետ ընդելնել) ետ ընդելնել. ետ ընդելնել։

Sopraspargere, va. répandre dessus. ցանել, սերմանի ի վերայ. ետ ընդելնել ետ ընդելնել. ետ ընդելնել։

Sopraspendere, va. dépenser trop. բազում ինչ ծախել. վատնել. ընդ հարց ընդելնել. ետ ընդելնել։

Sopraspranza, sf. espérance, f. յոյս. ետ ընդելնել։

Sopraspe rare, va. passer les bornes ordinaires de l'espérance, espérer trop. յուսալ առաւել քան զարժանն. յարաւոր յուսալ. ետ ընդելնել ետ ընդելնել։

Sopraspigliere, sm. pilote, nautonnier, m. նաւավարնաւավարութիւն. ետ ընդելնել։

Soprasalare, va. saler trop. կարի բիւն. աւելի քան զարժանն յաղել. ընդ ետ ընդելնել։

Soprasalire, va. attaquer à l'improviste. անկանել ի վերայ. յանկարծակի յարձակել. ետ ընդելնել ընդելնել ետ ընդելնել։

Soprasalto, sm. relief, m. բարձր քանդակ. բարձրացեալ կամ կարկառեալ մանր գործատուածք. ետ ընդելնել։

Sopraspapere, va. savoir plus qu'il ne faut. գիտել աւելի քան զարժանն. ետ ընդելնել։

Soprassedere, vn. surseoir, différer. յապաղել. ետ ընդելնել։

Sopressegnále, sm. signal, signe, m. marque, f. signalement, m. նշան. նշանակ. նկատ։

Sopressegnáre, va. donner signe. նշանակել. նշան տալ. գրել. նկատ կրել. ետ ընդելնել։

Sopressegnárti, ep. porter une marque. անել գիշտնակ. յուսանել. նշանս ինչ. տալ. նշան. ետ ընդելնել։

Sopressegno, sm. signe, m. marque, f. նշանակ. նշանակ. նկատ։

Sopressello, sm. surcharge, f. 2. surcroît, m. աւելացուն զեռն. ետ ընդելնել։ 2. յաւելուած. վերագիր. ետ ընդելնել։

Sopresseminare, va. ensemencer. կրկին սերմանել. սերմանել ի վերայ անդին սերմանելոյ. ընդ ետ ընդելնել։

Sopressenno, sm. beaucoup de sens, m. հանճար մեծ. բազում իմաստութիւն. ետ ընդելնել։

Sopresservire, va. servir mieux qu'on n'est obligé. առաւել քան զերբ պարտ ծառայել. ետ ընդելնել։

Sopressérvo, sm. pire qu'un esclave. եւս չար քան զգերի. ետ ընդելնել։

Sopressete, sf. soif extrême, f. ծարաւ անհագուրն. պապակելն. պապակ. ետ ընդելնել։

Sopressindaco, sm. premier syndic, m. մեծ հնդիպեղծագետ. ետ ընդելնել։

Soprassoma, sf. surcharge, f. աւելացուն բեռն. ետ ընդելնել։

Soprassustánza, sf. substance singulière, f. ազնուագոյն. բարձրագոյն գոյացութիւն. ետ ընդելնել։

Soprastamento, sm. supériorité, l'action d'être dessus, f. 2. retard, délai, m. աւելութիւն. բարձրութիւն. զեր ի վերայ լինել. 2. յապաղեցուցանելն. յապաղումն. ետ ընդելնել։

Soprastánte, sm. surintendant, m. վերակացու. գլխաւոր. ասպիսան. ետ ընդելնել։ — a. élevé, éminent, e. 2. imminent, e. 3. irrésolu, e. 4. insolent, e. բարձր. զեր ի վերոյ. վերագրեալ. 2. ձգտեալ. ձգտելական. 3. վարանեալ. երկմիտ. 4. ընդոծ. անչափ. ետ ընդելնել։

Soprastantemente, av. en éminence. 2. principalement, spécialement. բարձրութեամբ. առաւելութեամբ. 2. առաւելապէս. մանաւանդ. ի վեր քան զանձնայն. ետ ընդելնել։ 2. նաեւ. ետ ընդելնել։

Soprastanza, sf. surintendance, f. 2. surséance, f. վերակացութիւն. ասպիսանութիւն. 2. յապաղումն. յամեցուցանելն. ետ ընդելնել։ 2. ետ ընդելնել։

Soprastare, vn. commander. 2. maîtriser. 3. différer. 4. s'arrêter. 5. vaincre, surmonter. 6. menacer, être imminent. 7. cesser. բարձր, ի վերոյ լինել. կալ. ի բարձր, ի վերոյ. 2. տիրել. հրամանս պերճանալ. 3. յապաղել. յամեցուցանել. 4. դադարել. 5. յաղթել. 6. մեռ առ դիւցն հասանել կալ. պատնեշ. 7. դադարել. յետս կալ. ետ ընդելնել։

ալ՜ճա՛ն. 2. Խօսքս աշխատ՛ել՝ ան՛ճան. 3. Ինչի՞ն ինչպե՛ս. 4. ժա՛մ-պե՛ս. 6. գո՛նէ ան՛ճանա՛ս, ինչ ի՛նչ ալ՜ճա՛ն. 7. ժա՛մպե՛ս ինչպէ՛ս ինչի՛ն:

— *sm. suspension*, f. յապաղումն. յամնչ-ցմանէն. Խնայե՛ր:

Sprastizióne, *v.* Superstizione.

Spratódos, *sm. un surtout*, m. վերարկու. արտաքին արկանելի. ե՛ր-ինչ-ի՛ն:

Sprattenére, *va. retenir trop longtemps.* ա՛նել, պա՛հել ընդերկար, զգազում՛ ժա-մանակս. յամեցուցանել. Ե՛նչէ՛ր չ՛ան՛ան ան՛ճա-լո՛ր:

Sprattétto, *av. sur le toit.* ի վերոյ տանեաց-ո՛ մ ի՛ն-ինչ-ո՛ն:

Sprattièni, *sm. délai*, m. remise, f. 2. *retard*, m. ի՛ն-զուկ-ի՛մ ան. ժամանակ մի. ժամանցու՛մի՛ն. յապաղումն. 2. յապա-զե՛մի՛ն. ե՛ն-ե՛լ՛ն. վ՛ան՛. 2. ի՛ն-ինչ-ի՛ն:

Sprattútto, *av. surtout, spécialement.* մա-նաւանդ. առաւելապէս. ի վեր քան զամե-նայն ինչ. ի՛ւլ՛ն. ի՛ս-ո՛ս-ո՛ս-ո՛ս:

Spravanzaménto, *v.* Sopravanzo.

Sopravanzáre, *va. surpasser.* 2. *surmonter.* յա՛ղ-ի՛ն-ել. զնե՛լ. զեր ի վերոյ ընե՛լ. 2. յա՛ղ-ի՛ն-ել. նա՛ա՛ձ՛ել. ե՛ն-ե՛լ՛ն. ա՛ւ-ե՛ր-ա՛ն. 2. ի՛ն-ի՛ն-ե՛լ. ա՛ւ-ի՛ն-ե՛լ՛ն.

— *vn. saillir, avancer.* 2. *être au-dessus, dominer.* կա՛ղ-ա՛ն-ել. ելանե՛լ. պրա՛ա՛ծ. 2. կա՛լ ի վերոյ, ի բարձրանդա՛մի. ո՛ն-ե՛ր ե՛ր-ե՛ր՛ն, ա՛ւ-ե՛ր-ա՛ն. 2. ի՛ն-ի՛ն-ե՛լ՛ն:

Sopravvedére, *va. observer attentivement, épier.* քննե՛լ. նայե՛լ հա՛ա՛ա՛ա՛ա՛. գի՛ա՛ե՛լ. ո՛ն-ի՛ն-ի՛ն-ե՛լ ղ-ի՛ն-ի՛ն. ի՛ե՛ա՛ն-ի՛ն-ե՛լ՛ն:

Sopravveduto, a, *a. très-avisé, e.* զգաստ յոյժ. կա՛ր իմաստու՛ն. Հա՛ե՛ղ-ո՛ղ. ա՛ղ-ի՛ն ի՛ե՛ա՛ն-ե՛լ՛ն. ի՛ն-ի՛ն-ե՛լ՛ն:

Sopravvegghiáre, *va. veiller beaucoup.* ա՛ղ-ի՛ն-ե՛լ յոյժ. Հա՛ե՛լ ընդերկար. զե՛ր ե՛ա՛ե՛ր ա՛ղ-ի՛ն-ի՛ն ղ-ի՛ն-ի՛ն:

Sopravvegnénte, *a. survenant, e. or qui vient*, m. ի վերոյ. ծա՛ա՛ա՛ր. ա՛ղ-ի՛ն-ի՛ն-ի՛ն-ի՛ն. ի՛ն-ի՛ն-ի՛ն-ի՛ն-ի՛ն-ի՛ն:

Sopravvegnénza, *sf. arrivée soudaine, survenance*, f. յանկարծակա՛ս գալուա՛ն. ա՛ե՛ր-ո՛ն ա՛ե՛ր ի՛ն-ի՛ն-ի՛ն-ի՛ն-ի՛ն-

fig. gêne, f. ênnui, m. պյուսուն եղեալ ի խռովեալ կամ ի բեկեալ սակեցաց· 2. պյուսուն արհնից երբեմնագ· 3. նեղութիւն. վիշտ. նանդրամիւն. ԹԷՐԸ ԵՒԹԷՔԸ ՀԱՆԷՐ ԽՈՒՌ ԴԱՌՆԻԼ· 2· ՈՒ ՊՅՈՒՍՈՒՆ ԽՈՒՐԱՆ· 3· ՈՒՔՈՒՆԸ ԴԵՒՐԸ·

Soprumâno, a, a. surhumain, e. ի վեր քան զմարդկութիւն մարդագ· չմնաւոր· երկնաւոր· Նորանդան· ասքերէն, Նաւկյորհան Խորհէ·

Soprusâre, va. abuser. չարաչար վարել ի վերի արկանել· գերդանել· ՀԵՆԱՆ ԴՆԱՆԱՒՈՐԵԼ·

Sopruso, sm. abus, m. 2. injure, f. affront, m. չարաչար ի վեր արկանութիւն· գերդանութիւն· 2· ԽԻՀԱՄԱՐԻՔ· ՆԱԽԱՄԱՐԻՔ· ՀԵՆԱՅՆ ԴՆԱՆԱՒՈՐԵԼՈՒՆ· ՀԱՆ ԽՈՒՌԱՆ· 2· ՈՒՒԻՒ· ԽՕՐԱՆԱՆ·

Soqquadrâre, va. renverser. կործանել· վեր ի վայր տալել· քանդել· ՀԱՆԷՐ ԶՆ ԳԱՒՆ· ԽՈՒՌԱՆ ԼՒՒՆԻՒ· ԼԵՆՔԱՆԻ·

Soqquadro, sm. ruine, f. ահի· կործանումն· ՀԱՆԷՐԱՆ· ԽՈՒՌԱԳ·

Mettere a —, bouleverser, ruiner, mettre sens dessus dessous. կործանել· վեր ի վայր հարկանել· տապալել· ԱՆ ԽՈՒՌ ՀԱՆԱՆ· ԳԵՐԱԳՈՒՈ ԼՒՒՆԻՒ·

Soramente, av. sottement, sans expérience. անմտութեամբ· տգիտութեամբ· ԳԻՒՆԻՆԵՐԵՒ· ՀԱՆԸՆԴՆԱՆԻՒՆ·

Soráre, vn. voler par plaisir. թռուել (քաղցիկ առ ի զբօսանս կամ առ ի խաղ· ԱՆՈՒՔ·

Sórba, sf. sorbe, f. corme, m. սրն (պտուղն)· ԽՈՒՀ·

Sorbecchiâre, va. humer. կլանել· ըմպել· ԼՈՒՄՔ· ԼՆԼ·

Sorbettâto, a, a. glacé, e. պաղեալ, սառուցեալ (ջուր, աւշարակ)· ՑՕՂՈՒԱԾ (ԼԵՐԹԸ)· ԳՕՂԱՑՈՒԱԾ ՕՂՆԱՆ·

Sorbettièra, sf. sarbotière, f. անօթ սառուցանելի· անօթ պաղի· ՑՕՂՈՒՈՐԻՐ ԼՈՒՄՔՆԻՔ ԳՕՂ· ԳՕՂԱՐԱՆ·

Sorbettière, sm. limonadier, m. որ յօրինէ, վաճառէ պաւշարակ· ՀԵՐԱՔՆԻՒՐ·

Sorbétto, sm. sorbet, m. glace, f. աւշարակ պաղեալ· * պաղպաղակ· ՑՕՂՈՒՈՐԻՐ·

Sorbino, a, a. âpre. փարթ մի ինքնահաս· գաման· ԼՒՄՈՒ· ԼՆԼԻՆ· ԱՆՈՒՔՆԻՆ·

Sorbire, va. avaler, humer. կլանել· սպառել· ըմպել· ԼՈՒՄՔՆԻՆ· ԱՒՐ ՈՅՆԱԳՈՒՆ ԼՈՒՄՔՆԻՆ· ԱՒՐ ԼՈՒՄՈՒՆԻՒ ԼՒՒՆԻ·

Sórbo, sm. cormier, sorbier, m. սրն. ծառ սրն պաղոց· ԼՈՒՀՆ· ՑՈՒՐՔ·

Sorbône, sm. homme ruse, m. lime sourde. ծանկամիտ· խորամանկ· խորագէտ· ՈՅՈՐԷ ԼՈՒՆԼ· ՈՒՆՈՒ ԱՀԱՒԱՍՈՒՆ ՈՐ ԼՒՒՆԻՒՆ·

Sorbonista, sm. docteur de la Sorbonne, m. Սորբոնական գործոցին վարդապետ, ուսուցիչ· Սորբոն գիտնական·

Sorbottâre, va. frapper, battre. հարկանել· ՈՐՔՈՒՔ·

Sórce, sm. souris, f. rat, m. մուկն· ՈՐՆԼ·

Sorciâja, sf. nid de rats, m. բոյն մկանց· ՈՐՆԼ ԼՈՒՆԼ·

Sórcio, sm. rat, m. souris, f. մուկն· ՈՐՆԼ·

Sórco, ⟨ գուբ·

Sórcolo, sm. greffe, f. սաս պատուաստանոց· շառաւիղ· ԱՒ ԳՈՐԸ·

Sordacchióne, sm. qui fait le sourd. որ խուլ կերպարանի, չլուծդին առնէ· ԼԼԻՆՔՆԼԻՒԹ ՀԱՐԱՆ· ՈՐՈՐԼԵՔ ԼԼՈՒՐԻՔՆԻՒ·

Sordàggine, sf. surdité, f. խլութիւն· ՈՐՈՐԼԵՔ·

Sordamente, av. sourdement. 2. à la sourdine, en cachette. խլութեամբ· 2· գանխուր· գաղտակի· ՄԵՂՄՈՎ· ՈՐՈՐԼԵՐԱՐԱՐ· 2· ԼԱՓԱՆ· ԼԼՈՒՐԻՆ· ՀԲՈՒՆ ՈՐՈՐԼԵՔՈՎ·

Sordàstro, a, a. sourdaud, e. փոքր մի խուլ. ծանրադլուխ· ԽՈՐՈՐԼԵՔ ՈՐՈՐ· ՈՐՈՐԼԻՆ·

Sordézza, sf. surdité, f. խլութիւն· ՈՐՈՐԼԵՔ·

Sordidamente, av. sordidement. աղտեղութեամբ· ԱՂՏԱԼԻՔ·

Sordidézza, sf. difformité, saleté, f. 2. taquinerie, avarice, f. աղտեղութիւն· գարշութիւն· 2· անշնարհն ագահութիւն· ԿՏՈՒԹԻՒՆ· ԱՂՏԱԼԻՔ· ՓՈՐՈՐԵԼՈՒԹ· ԽԻՐԱԼԻՔ· 2· ԽՈՒԼԼԻՔ· ԽԱՅԼԱԼԻՔ·

Sórdido, a, a. sordide. աղտեղի· գազիր· պիղծ· 2· ՀՂՃԻՒ· ԿՂԻ· ԿՏՈՒԹ· ՓՈՐՈՐ· ՀԱՐԱՀ· 2· ԽՈՒՀ· ԽՈՒՀ·

Sordina, sf. sourdine, f. յպյնաբերդ· գոբ·

Sordino, sm. ծի խափանելոյ կամ սկսաքցուցանելոյ գնդի նուագարանաց· ԱՒՏՈՒ ԱՒՐԻՐ·

Suonar la —, faire le sourd. խուլ կերպանալ· չլուծդին առնել· ԼԼԻՆՔՆԼԻՒԹ ԱՒՏ ՀԱՐ· ՈՐՈՐԼԵՐ ՈՐՈՐԱՐ·

Sordità, sf. surdité, f. խլութիւն· ՈՐՈՐԼԵՔ·

Sordízia, v. Sordidezza.

Sórdo, a, a. sourd, e. խուլ· 2· անձայն· գաղտի· ծածուկ· 3· (բանիմանութիւն) անկատ կամ զոր չէ մարթի խնամել· ՈՐՈՐ· 2· ԱՒՏՈՒ· ԼԼԻՆ· ԳԱՂԱՐԱԼ· 3· ԳԱՂԱՐԱԼ (ՀՂԵՍԻՐ)·

Sorélla, sf. sœur, f. քոյր· ԵՂԲՕՐ· ՀԻՒԼԻԵՒ·

Sorgente, sf. source, f. 2. cause, origine, f. աղբեր· աղբերան· ակն· 2· պատճառ· սկիզբն· ԼԵՐՈՒՆ ԱՂԲՅՆ· ԳԱՂԱՅՈՑ ՈՐՈՐ· ՄԵՂՔՈՒ· 2· ՈՐՆԻՆ·

Sórgere, v. Surgere.

Sorginócchio, sm. le dehors du genou, m. երեսք, պատքին մանն ծնգաց· ՈՒՂ ԼՈՒՆ· ՈՒՂ ԳՈՐԸ·

Sorgitóre, sm. port, m. Նաւահանգիստ· ԼՈՒՆՔՈՒՆ ՆԵՐ· ԼԻՄԱՆ·

Sorgiúgnere, v. Sopragiugnere.

Sorgoncéllo, sm. greffe, f. սաս պատուաստանոց· շառաւիղ· ԱՒ ԳՈՐԸ· ԱՒՐԻՆՔՆԻՒ ԳՈՐ·

Sorgozzóne, sm. gourmade, f. 2. étançon, m. կռնակի ի կոկորդն կայս կամ ի դրանին· 2· գերանակաղ· պրոպ· ՈՐՈՐԱՆՈՒՆ ԼԼՈՒՐԻՆ· 2· ԼՈՒՆՔՆԻՆ· ԵՐԵՔՈՒՐ ԼԼՈՒՐԻՆ ԱՒՐ ՈՐՈՐ· ՈՒՂՔՈՒՐ ԱՒՐԻՆ Ի ՈՐ ՈՐՈՐ· ՈՒՂՔՈՒՐ ԼԵՐՈՒՆ ՈՒՂՔՈՒՐ·

Sóri, sm. sory, m. քար ինչ արմատական· ՈՒՂ ՈՉ ՀՈՐՆ·

Sórice, sm. souris, f. rat, m. մուկն· ՈՐՆԼ·

Sorite, sf. sorite, f. շեղբնդիրա· * Համաբարդութիւն· ՈՒՂ ՆՈՐԱ ԱՒՐՈՒՆ·

Sormontâre, va. s'élever au-dessus. 2. surmonter. 3. s'accroître, prospérer. ելանեմ· հնձանեմ· բարձրանալ· 2· ՈՒՂ ի ՎԵՐԱ

լինել, գնել, յայտնել. անդամել, զանգատնել. 3. առնել, յարգել. զարգանալ, պնդել. խոնարհել ընդհանրել. խնայել. 2. ընդհանրել. ենթադրել. խոշ ելնել. 3. պնդանալ. խնդրել կենալ.

Sornacáre, *v.n. tousser et cracher.* Հազալ եւ թքանել. ենթախրել Ի ինչ-ինչ.

Sornáchio, *sm. crachat*, m. թուք. խոխրտանք.

Sornióne, *sm. un sournois*, m. պր ծանկամու. ներչին, խելի սաթ.

Sóro, *a. a. saure. 2. niais, e. simple.* (ծիաչոն) բեւ. փոխանակ գծնաւորեան. 2. պարզամիտ. միամիտ. ինչ-ինչ սեպհականութեան (ձի) 3. գեղձ. 3. *v.* Sauro.

Soróre, *sf. sœur*, f. քոյր. ընկերուհի.

Sorpassáre, *vn. exceller, surpasser, vaincre.* գերի առանելու. անցանել. ներչին. խոնարհել. պակ. ընկնել.

Sorpiù, *sm. surplus*, m. ճոպաւանի յատեղ ամրոցելի. պոռեր եւ ծուռ. 2. *av.* v. Soprappiù.

Sorportáre, *va. emporter, entraîner.* Ձգելով տանել. քաշելով. առ եւ գնոց տանել. պրոպանել ենթադրել. ընկնով ներչին.

Sorprèndere, *va. surprendre, prendre sur le fait. 2. tromper. 3. surprendre, étonner.* Հասանել. բռնանել յանկարծակի. 2. խաբել. 3. ապչեցնացնել. զարմացուցանել. պոռեր. խոնարհել. խոնարհել ենթադրել. 2. ապրոնարհել. 3. ընկրճել կենալ.

Sorprèsa, *sf. surprise*, f. յանկարծական գալատան. Հասանելն, բռնանելը յանկարծակի. 2. պատրաստ. 3. ապչեցնիչ. զարմացուցիչ. խոնարհել ենթադրել. պոռեր բոնիա. 2. ապրոնարհ. 3. ընկրճել կենալ.

Sorquidársi, *vp. s'enorgueillir.* ամբարտաւանել. ենթադրել.

Sórra, *sf. ventre du thon salé*, m. 2. *déflé*, m. յապեալ փոր ներչնաս ձկան. 2. կիրճ. կապան. խոռոչներչ. ընդհանրապես ծոցեր. 2. պոռ. տոր ներչ.

Sorrecchiáre, *vn. être aux écoutes.* ականի գնել. լսել մեղմով. ենթադրել տանջ. ներչին ենթադրել.

Sorréggere, *va. étayer, appuyer.* Ի վեր տանել. բառնալ. ձեռնակ լինել. զօրացուցանել. Հաստատել. ենթադրել տանջ. ենթադրել ենթադրել.

Sorréggersi, *vp. s'arrêter.* կալ. Հնալ. կանգ. պահել.

Sorrenamènto, *sm. banc de sable*, m. կայտ ասպղ ցնդ ջրով. խոռիչք. յոթձանատ. ենթադրել տանջ ենթադրել ծոյս.

Sorrésso, *sm. résurrection*, f. յարութիւն. ներչին.

Sorridentemènte, *av. en souriant.* ժպտելով. լսով. ներչին ենթադրել.

Sorridére, *vn. sourire. ժպտել.* ներչին ենթադրել.

Sorriso, *sm. un sourire*, m. ժպիտ. ժպտալն. * ժպիտալ. ներչին ենթադրել.

Sorsaltáre, *va. sauter par-dessus.* Ի վեր վազել. ենթադրել ընդհանրել.

Sorsare, *va. buvotter, boire à petits traits.* ըմպել չիմի չիմի, առ փոքր փոքր. խոռոչով ենթադրել.

Sorsáta, *sf. gorgée*, f. որչափ մի ջրով ասանալ Ի բերանն առ ի միանգամ եւ ապի ընդունիլը, կամ մի. պեր ենթի. պեր ենթադրել.

Sorsegglare, *va. boire à petits traits.* կամ ենթի կամել, առ փոքր փոքր ընդունել. պոռեր ենթադրել ենթադրել.

Sorso, *sm. gorgée*, f. 2. *relâche*, f. soulagement, m. կամ մի. 2. ադամանդ. պատանենիւն. պեր ենթի, ենթադրել. 2. ենթադրել. ենթադրելը.

Sórta, (*sf. sorte, espèce*, f. 2. *fonds, capital*, m. 3. *forme, façon*, f. 4. *destinée*, f. *destin, hasard*, m. 5. *condition*, f. *état*, m. 6. *sort, sortilège*, m. *divination*, f. այգ. կերպարան. կանգ. * տեսակ. 2. գլուխ (գրքից). կալուածք. 3. օրինակ. պատճառ. կերպ. * եղանակ. 4. բախտ. վիճակ. ճակատագիր. գիպուած. պատահար. 5. վիճակ. պայման. ասոհման. Հանդամանք. 6. Հասարակութիւն. արհեստի վիճակ դիմանելոյ. ոչ. 2. ներչին. 4-ը. 3. ենթ. ենթադրել. 4. ենթ. ենթադրել. ան ենթադրել. 5. հող. ենթադրել. ներչին. 6. ենթադրելը.

Mettere alla—, gettare le sorti, *tirer au hasard.* վիճակ արկանել. ենթադրել ենթադրել.

Toccare in —, *avoir le lot.* մասն, վիճակ կանել. վիճակիլ. ենթադրել. ներչին.

Per —, *par hasard, casuellement.* Ի պատրաստ. գիպուածով. ենթադրել.

Per mala—, *malheureusement.* գիպուածաւորեամբ. ենթադրել ենթադրել.

Sortéggiare, *va. donner en partage.* վիճակ ընդունանել. բաշխել. Հանել մասն. ենթադրել ենթադրել.

— *vn. tirer l'augure.* վիճակս ընդհանրել. գիպելել. ենթադրելը ենթադրել.

Sorteria, *sf. sortilège*, m. ընդհանրիւն. գիպելիութիւն. ենթադրելը.

Sortière, *sm. sorcier*, m. գիպի. իդի. ենթադրել.

Sortilégio, *sm. sortilège*, m. diablerie, f. ընդհանրիւն. վհայ. ընդհանրիւն. պրոնենթադրելը.

Sortilego, *sm. devin, sorcier*, m. իդի. Հասարհայ. կախարդ. գիպիս. ենթադրել.

Sortimento, *v.* Assortimento.

Sortire, *va. tirer au sort, élire. 2. partager au hasard. 3. avoir en partage. 4. faire des sorties. 5. sortir.* ընտրել վիճակաւ. վիճակս ընդհանրել. 2. վիճակիլ. բաշխել. բաժանել վիճակաւ. 3. ունենալ մասն. բաժանակից լինել. 4. արտացս ելանել. յանդիպել. 5. ելանել արտաքս. ներչին ենթադրել. 2. ենթադրել ենթադրել. ենթադրել. 3. ենթադրել ենթադրել. 4. (ռազմ) ենթադրել ենթադրել. 5. ենթադրել ենթադրել.

— *in campagna, ouvrir, commencer la campagne.* Հանդանել. Ի Հանդս ելանել. ներչին ենթադրել. ենթադրել ենթադրել.

Sortita, *sf. choix*, m. 2. *sortie*, f. ընտրելիութիւն. 2. յարձակումն արտաքս. ենթադրել. 2. ենթադրել ենթադրել. ենթադրել ենթադրել. 3. ենթադրել ենթադրել. 3. ենթադրել ենթադրել. 3

Sorvegnénte, *a. sorvenant, e. qui survient. որ գայ վրայ, հասանող ի վերայ։ Խոշոր եղ-ինդեան։*

Sorvenire, *vn. survenir.* գալ, հասանել ի վերայ։ Խոշոր եղինդեան։

Sorvivere, *vn. survivre.* կեալ յետ մեռա-նելոյ որուհէ։ Աբրիանոս ՀԱՀԱՐ Խոշորեան։

Sorvizziáto, *a. a. tres-vicieux, se.* (այր) զեղծ վարուք, յիւ անուիք։ Ոխոր Խոշորեան։ (ասող)։

Sorvolare, *va. voler au-dessus. 2. exceller, surpasser.* թռչել ի վերոյ։ Ռաբդել։ 2. անցանել, գանցանել, յադիմել, գլխ. Խոշորան։ Խոշորեան ասէին։ 2. Խոշ ՀՀՀՀ-ալ Խոշորեան։

Sorscritto, a, *a. souscrit, signé, e. écrit au bas.* Հեռագիր արիւալ։ գրոշմուալ։ * առորագրեալ։ 2. Ներքնագիր։ գրեալ ի ներքոյ Խոշորեան։ Խոշորեան։ 2. ՀՀՀՀ-ալ Խոշորեան։

Sorscrittóre, *sm. souscripteur,* m. *որ Հեռագիր արիւալ, գնէ գրոշմեն։ * առորագրող։ Խոշորեան ՀՀՀՀ։*

Sorscrivere, *va. souscrire.* Հեռագիր արիւալ-նել, գնել գրոշմեն։ գրել ի ներքոյ գաձուածոյ։ * առորագրել։ Խոշորեան ՀՀՀՀ։

Sorscrizióne, *sf. souscription,* f. *գրոշմ. Հեռագիր։ ընդունելութիւն։ * առորագրութիւն։ Խոշ։*

Sorspecciáre, *v. Sospettare.*

Sorspendere, *va. suspendre. accrocher en haut. 2. élever, soutenir en l'air. 3. tenir en suspens, en doute. 4. pendre, attacher à la potence. 5. différer, remettre.* կախել։ 2. ամբառնալ, վերարկել, ի վեր ունել։ 3. յերկոսայս արկանել։ զրաւանդել, երկոսայական անդայս առնել։ 4. կախել։ Խոշորեան ի կախաղան։ 5. յերկարել։ յառաջել։ ասէր։ 2. Խոշորը։ Հանել Խոշորեան։ 3. Խոշորեան պատճառ։ Խոշորեան։ պատճառել Խոշոր։ 4. (ասող) ասէր։ ասել Խոշոր։ 5. ասորհրդել։ Խոշորեան։

Sospendimento, *sm.* } *action de pendre, sus-*
Sospensióne, *sf.* } *pension,* f. 2. *doute,* m. *incertitude,* f. 3. *suspension,* f. 4. *interruption,* f. *délai,* m. կախումն։ 2. վարագոյր երկոսայական։ անդայական։ 3. կախումն։ (զգայից ՀՀՀՀ-ալ)։ 4. յապաղումն։ յերկարութիւն։ զադարումն։ ասէր։ 2. պատկառելի։ Խոշորեան։ 3. Խոշորեան Խոշորեան։ Խոշորեան։ 4. ասորհրդել։ Խոշորեան երկոսայական։ Խոշորեան։

Sospensivamènte, *av. en suspens, ambigument, avec doute.* զրաւանդիկ առնելով։ երկոսայական երկոսայական ասէր։ ի կարծ։ Հասկանալով։ Խոշոր Խոշորեան Խոշորեան։

Sospensivo, a, *a. suspensif, ve. 2. douteux, se. յապաղեցուցիչ։ արգել։ խոտան։ 2. անդայա։ զարանոց։ երկոսայական։ Խոշորեան Խոշորեան։ Հանել։ Խոշոր։ 2. Խոշորեան։*

Sospensório, *sm. suspensoir,* m. *կախելիք։ զեղելիք ինչ մարմնոյ։ ասէր ասորհրդել։*

Sospeso, a, *a. suspendu, e. 2. douteux, se. irresolu, e. 3. suspens, interdit, e. 4. absorbé, e. en extase.* կախեալ։ կախասնական։ 2. երկոսայական։ վարանեալ։ զրաւանդիկ անդայա։ 3. կախեալ։ արգելեալ։ 4. յափշտակեալ։ մտաւոր։ Հիացեալ։ 2. Խոշորոշուկ։ Խոշորեան։ 3. Հասկանալիքեան Խոշորեան ասէր։ 4. Խոշորեան ասէր։ Խոշորեան Խոշորեան։

Sospettare, *va. soupçonner.* երկնուել։ յերկասանալ։ կասկածել։ Խոշորեան ասէր։

Sospétto, *sm. soupçon,* m. 2. *indice, signe,* m. երկոսայութիւն։ կասկած։ ասորհրդ։ 2. Նշանակ։ Նշմարտիք։ Խոշորեան։ Խոշեան։ 2. Նշան։ ասէր։

— a, *a. suspect, e. équivoque.* երկոսիմի։ երկոսայական։ Խեհեան։ ասէր։ Խոշորեան։

Sospettosamènte, *av. avec soupçon.* երկոսայութեամբ։ ի կարծ։ կասկածանաւք։ Խոշորեան Խոշեր։

Sospettóso, a, *a. soupçonneux, se.* երկոսայ։ կասկածան։ Խոշորեան։

Sospezióne, *sf. soupçon,* m. *défiance,* f. երկնուելութիւն։ կասկած։ Խոշեր։

Sospicáre, } *va. soupçonner. 2. penser, es-*
Sospicciáre, } *pérer.* երկոսայել։ կասկածել։ 2. յուսալ։ Խոշորեան Խոշորեան։ 2. ասէին։ ասորհրդել։

Sospingere, } *va. pousser avec force. 2. ren-*
Sospingere, } *voyer. 3. fixer. 4. faire devenir, réduire. 5. hâter, presser. 6. induire, inciter, exciter.* Խոշել։ Խոշել։ Խոշել։ 2. Հեղեղել։ արհարել։ ասաքել յԼուա։ 3. յառնել (զաչս)։ 4. ասանել։ կացուցանել։ գործել։ 5. Հետել։ Խոշորացուցանել։ 6. ասել։ յորդորել։ գրդռել։ Խոշորեան։ Խոշեան։ 2. Խոշորեան Խոշորեան։ 3. (Խոշորեան)։ պատել։ 4. (Խոշորեան)։ Խոշորեան։ 5. ասել Խոշեան։ 6. Խոշեան Խոշեան։ Խոշորեան Խոշորեան։

Sospingersi, *vp. avancer.* յառաջ Խոշել։ յառաջելի։ Խոշորեան Խոշորեան։

Sospingimènto, *sm.* } *impulsion,* f. *choc,* m.
Sospinta, *sf.* } *2. provocation, excitation,* f. Հեղեղ։ ընդհեղ։ Խոշորեան։ 2. Հրաւորութիւն։ Խոշորեան։ ասէր։ 2. Խեղ։ Նախ։

Sospirare, *vn. soupirer.* Հառաչել։ յոգոց Հանել։ ի Խոշորեան։ 2. ցանկալ։ անձկալ։ գՀեռ լինել։ Խոշորեան Խոշեր։ ասէր։ Խոշորեան Խոշեր։ 2. Հառել Խոշորեան։

Sospiráto, a, *a. soupiré, e. 2. désiré vivement.* Հառաչեալ։ 2. ցանկալագեալ։ ցանկալի։ ասէր։ 2. ասէր։ Խոշեան։ Հառեցեալ։

Sospirévole, a, *plaintif, ve.* Հառաչական։ լի Հառաչանաւք։ ասՀառաչալ։ Խեհառաչալ։

Sospíro, *sm. soupir,* m. Հառաչանք։ Հեծեծանք։ 2. գժտասրութիւն ի ընդէմ Խոշորեան Խոշոր։ 3. ասի։ Հանգիստ (յերաժշտ.)։ 4. Նշանակի Հանգչելոյ ասՀառաչ։ Խեհառաչ։ 2. Խեհեծ։ Խոշորեան։ 3. (Հառաչեալ)։ Խոշեր։ Խեհեծ։ 4. Խոշեր Խոշորեան։

Sospiróso, a, *a. gémissant, e. qui soupire souvent.* Հառաչող։ ասՀառաչ Հանել։ Խոշ Հառաչել։

Sossamáre, *va. se moquer.* Խաղ առնել։ կատակել։ Հոխորտել Խոշեր։

Sossópra, *av. à la renverse, sens dessus dessous.* վերի վայր Հաքեալ։ Հառնիքառնել։ * առՀետվայ։ Խոշեր։ Խոշորեան։

Metter —, *bouleverser.* վեր ի վայր Հաքանել։ վեր ի վայր ոչընչել։ ապականել։ Խոշեան Խոշեր։

— *sm.* bouleversement, m. վիր ի վայր շարքանելը. ամրակ. գլոգիաձև. — ըմբռնումի խիղճ. — ըմբռնողութիւն.

Sosta, *sf.* pause, f. 2. grande envie, f. 3. suspension, f. Հանդիստ. դադար. Հանգստութիւն. 2. տրտմութիւն. տխրութիւն. անձկութիւն. 3. դուլ. դադարումիս. յապաղումիս. բռնկումիչէ. — ուռայութիւն. հատորտ. 2. — ի տղայ. — 3. ինչ. տարտամ. ինչիկիչէ.

Sostantivo, Sostánza, ecc. ecc. *v.* Sustantivo, ecc. ecc.

Sostare, va. arrêter. դադարեցուցանել. կանգնեցուցանել. տարաբարիւթ. տեղից. ձգելը. իջեցնել.

Sostegnenza, *v.* Sostenenza.

Sostégno, *sm.* appui, support, m. 2. maintien, m. conservation, f. 3. protection, défense, f. soutien, secours, aide, m. Նեցուկ. յոյսի. Հաստատութիւն. 2. պաշտպանութիւն. 3. իմիրանք. օգնութիւն. օգնականութիւն. պաշտպանութիւն. տեղ. իւրանիս. 2. — ուժեղս. Հզօր. 3. նորպէ. հիմնիչ.

Sostenénza, *sf.* assistance, f. 2. tolérance, souffrance, f. 3. aliment, m. nourriture, subsistance, f. օգնութիւն. իմիրանք. 2. — ատելեն. Ներելեն. կրելեն. Համբերութիւն. 3. ուռանդ. սիրչ. պարէն. նպաստ. Խորտիչ. իմոտ. 2. կեցուծ. — ոտք իմիրանք. Ներելով. 3. Ուռանդ. — ի կեանքիս.

Sostenére, va. soutenir, supporter, porter. 2. souffrir, endurer, supporter. 3. accorder, permettre. 4. préserver, garder. 5. protéger, garantir. 6. soutenir, défendre. 7. nourrir. 8. empêcher, contenir. 9. prolonger, retarder. 10. détenir. ունել ի վեր վերամիտրել. կրել. բառնալ. ունել. տանել. 2. տանալ. Հանգուցեալ. Համբերել. տանել. 3. յնորհել. տալ. Ներել. 4. պահել. զգուշանալ. 5. պաշտպանել. պատպանել. Համբերել. յիմիրանք լինել. օգնել. 6. պաշտպանել. յապաղալ. կազմակից լինել. (Կարծեալ). 7. կերակրել. մեծացանել. 8. ունել ի չափս. Խուսափել. կարճել. արգելալ. ամեհաչարել. 9. յամեցուցանել. յերկարել. 10. ունել զոր իրրեւ ի բանտի արձակել ի տան. Իջեցրը Խոշոր. Խոշորացնել. 2. տալ. 3. վերկնել. լուծիչ. տալ լինիս. 4. վերկնել. լուծիչ. տերեւ լինիս. 5. Հնչյնի լինիս. արեւ ելնել. Խորալ լինիս. 6. Խոշոչիլը. Խորացնել. տան ելնիս. Խան լսելիսն. 7. դնելով. 8. դալի լինիս. Խոշոնել. 9. — ուռնիսն. Ներելիսիս. 10. — ել ձեռքս.

— *vn.* résister, durer. 2. se retarder. ընդդեմ դառնալ. զգեմ ունել. տանալ. 2. — նագանել. յապաղել. Խորել ձեռքն. գալանել. 2. Ներելով.

Sostenersi, *vp.* se soutenir. 2. se modérer, se contenir. 3. soutenir son rang. 4. se tenir sur ses gardes. Հաստատուն կալ. զգեմ ունել. պահել զանձն. տանալ. 2. ի չափս ունել. Խուսափել զանձն. 3. վարել իրրեւ ազնուական. պահել զանձին պատիւ. 4. զանձն ի չքի ունել. պերճանալ. Խորել ձեռքն. գալանել. 2. տեղ ի ներելով. Ներելով. 3. տեղ ի ներելով. Ներելով. 4. — ուռնիսն. Խորել ձեռքն. գալանել. 2. տեղ ի ներելով. Ներելով. 3. տեղ ի ներելով. Ներելով. 4. — ուռնիսն. Խորել ձեռքն.

Sostenibile, *a.* soutenable. որում մարդ ե պաշտպանել կամ հաստատ մնանել. ընդունելի. Ներելի ըստնելը ներելիչէ. գեղացի ըստնելու ներելիչ.

Sostenimento, *sm.* soutien, m. 2. soulagement, m. 3. tolérance, f. Ներելիչ. Նեցուկ. պաշտպանութիւն. 2. գերբերութիւն. պահպանութիւն. 3. տան. ընդերբերութիւն. տրտունչ. Խորալ. հիմնիչ. 2. Ներելիչէ. ֆերուձէ. 3. Վերան. տալիս. Ներելիչ.

Sostentácolo, *sm.* étai, appui, support, m. մկրճի. Նեցուկ. Հաստատութիւն. տեղիչէ. Ներելիչ.

Sostentaménto, *sm.* appui, m. 2. entretien, aliment, m. Նեցուկ. Հաստատութիւն. 2. պաշտպանութիւն. պահչ. տնտեղ. տեղիչէ. հիմնիչ. 2. — ուռնիս. դեռևիչէ. Խուչէս.

Sostentáre, va. entretenir, nourrir. 2. soutenir, étayer. 3. conserver, maintenir. տնտեղանել. կերակրել. պահել. բառնանել. 2. մկրճի դնել. ի վեր ունել. Հաստատել զերանալ. 3. պահել. պահպանել. դեռևիչէ. Ներելիչէ. դեռևիչէ. 2. Ներելով Ներելիչէ. տեղիչէ ձեռքն. 3. — ուռնիսն. Հնչեցնել.

Sostentársi, *vp.* tenir bon, se défendre. զգուշանալ. պաշտպանել անձին. տեղիչէ ձեռնուչէ. — ուռնիսն.

Sostentatóre, *sm.* défenseur, protecteur, m. պաշտպան. Ջատագով. պատպարան. հնչեցնելիչ.

Sostentazióne, *sf.* entretien, m. պահեստ. պաշտպանութիւն. տնտեղ. — ուռնիս. ձեռնուչէ.

Sostenutézza, *sf.* gravité, f. չուք. Ներելութիւն. սիրտնչ. — ուռնիսն. տեղիչէ Խորելիչ. ընդունելի.

Sostituíre, ecc, *v.* Sustituíre, ecc.

Sostituzióne, *sf.* subrogation, f. 2. substitution, f. փոխանակութիւն. գնելը փոխանակ այլոց. 2. Ներելութիւն. կացուցանելը զայլ զր ի ժամանակութիւն. տալ ձեռնուչէ ներելիչէ ձեռնուչէ. 2. դուչէս տիրոջոր ձեռնուչէ.

Sottácqueo, *a.* qui croît sous l'eau. ջրային. ջրածին. ջրակած որ ի մէջ ջրոյ գտանի. — ուռնիսն. տալ. — ուռնիսն.

Sottaffittáre, va. sous-affermer, տալ ի վարձու զվարձեալն. տիրոջ — ուռնիսն ինչ ինեւրոր տերոյս ձեռնուչէ.

Sottaffittatóre, *sm.* sous-fermier, m. որ զվարձեալն ի վարձու ապ. տիրոջ ինեւրոր ինեւրոր ինչ ինչ տերոյս ձեռնուչէ.

Sottaffitto, *sm.* sous-bail, m. sous-ferme, f. ապր ի վարձու զվարձեալն. տիրոջ ուռնիսն ինեւրոր տերոյս ձեռնուչէ.

Sottána, *sf.* cotillon, m. jupe, f. 2. soutane, f. Հանգերձ կանապի ի միջոց ցոտ. 2. սպրգոտ. պերճասեր. բանկան. *Կապույտ.* Խորալ ֆերուձէ. ֆերուձէ. 2. ըստնելիչէ ներելիչէ.

Sottanello, *sm.* soutanelle, f. պարեգօտիկ.

ըստնձեակ· ակնթոթ, ֆըռռածէք բռճիդ ֆնթռէրթէ։

Sottangénte, sf. sous-tangente, f. մասն երկարագրի որ կայ ի միջ շօշափողին եւ ի միջ կարգաձին· գնտաս ուշէ։

Sottano, a, a. inférieur, e. 2. du dessous. խտաբշաղան· նուազագոյն· կրանագոյն· 2· ներքին· ուշտաթ· ուշէշ· ուշէթ· 2· ուշ ֆարշեռան։

Sotteché,) av. à la dérobée. ի ծածուկ·

Sottécco,) գաղա· գաղտագոյն· ինչլէնի· խաֆտ։

Guardar —, regarder du coin de l'œil. Նայել գդուշանի ծածուկ, ի ծածուկ· ինչ ուռճայուշ· ինչլէնի գործել։

Sottentrâre, vn. se glisser, se fourrer, se mettre par-dessous. 2. succéder, remplacer. 3. s'introduire, passer insensiblement en usage. 4. ajouter, repartir. 5. survenir, ապրգել, մասնել ի ներքոյ· մասնել ընդ 2· յաջորդել· ունել զտեղի· պահակափոխ լինել· փոխանակել· 3· սովորել աս սակաս սակաս· 4· յաւելուած· 5· Հասանել· գալ ի վերայ· ուշէնա, ինչլէնի ևրթէ· 2· ներքեն ևրթէնա ինչլէնա· 3· ասոր ետեւէն· 4· (սեռ. ա՛ն) ևլէբէ ևռթէռրթէ· իռոխէնա ուրիշրոնի· 5· ևռոխէնա ինչլէ։

Sottentraménto, sm. action de passer dessous.

Sottentrazione, sf. Sous, f. ապրդելի, մասնելի ներքոյ, իռուգոյ· փոխանակութիւն· ուշէնա· ևռթէնի ևրթէ։

Sotterfúgio, sm. subterfuge, m. գերծանելիս· ծոգագործին· խուսափուիր· փախուստ· գնդ ևռ· ֆնդուշ· ևռոխ ուշէրթէ։

Sotterra, av. sous terre. ի ներքոյ երկրի· ընդ երկրաւ· ևռթ ուշէնա։

Sotterramento, sm. enterrement, m. թաղում· թաղելութիւն· ևռոնէ։

Sotterráneo, a, a. souterrain, e. անդնդաքանականի· գետնափոր· որ ընդ երկրաւ է· ևռթ ակնոնի ջան· ևռթ ակնոնէ։

Sotterrâre, va. enterrer, inhumer. 2. enfouir թաղել· 2· ծածկել· թաղուցանել ընդ երկրաւ· ևռոնէ· 2· ևռթ ուշէնա ուռճ ուշէնա· ևռոնէ։

Sotterratório, sm. sépulture, f. գերեզման· գետնափոր· ևռոնէ։

Sotteso, sm. sous-tendante, f. լար ագեղի (երկրաչափի)· 2· ներքնաձիգ· ներքեն պարզատած (ուղղանիւն երկրանկեան)· (փոխ ևռթէ) ֆռնէ ֆռրէ· 2· եւ գնտաս ֆռնդին։

Sottésso, av. au-dessous, ի ներքոյ· ուշէնա։

Sottigliaménto, sm. subtilisation, f. démaigrissement, m. ներքեն· ներոտնէթիւն· սրութիւն· ևռնէլնէ· ևռնէլնէ· ևռէռնէ· ուէռնէ։

Sottigliânza, sf. subtilisation, f. 2. bon mot, m. ներոտնէթիւն· 2· ճոռոգ· ֆանճարկու բանի· ևռնէլնէ· 2· ևռոխնէլնէ· ուշէ ևռէռ։

Sottigliâre, va. subtiliser, raffiner. 2. aiguiser, affiler. 3. subtiliser, chicaner. ներոտ· սրել· անատաղացանել· 2· սրել· թիքել· 3· խօսել ճոռոգ· ճարատամնիլ· ճարատրել· ևռնէլնէ· ևռնէլնէ· 2· ուէ ևռէռ· 3· ևռնէլնէ ևռուշոռ· ևռնի ևռնի ուէշլնէ։

Sottigliazióne, sf. subtilisation, f. ևռնէլնէ· ևռնէլնէ·

Sottigliézza, sf. subtilité, finesse, f. 3. gracilité, f. 4. indigence, f. manque, m. 5. subtilité de l'air, f. 6. vue subtile, perçante, f. 7. finesse d'esprit, f. ներոտնէթիւն· անատրնէթիւն· անատրնէթիւն· 2· ագնատնէթիւն· 3· փառնէթիւն· հիմնատնէթիւն· 4· չբատրնէթիւն· կարօտատնէթիւն· պակասնէթիւն· 5· ներոտնէթիւն· ուշնատնէթիւն օդոյ· Հողոյ· 6· քաշտատնէթիւն· ոթատնատնէթիւն· 7· կորովատնէթիւն· սրատնէթիւն մտաց· Համնամ· ևռնէլնէ· 2· ագնատնէթիւն· 3· ևռէռնէլնէ· 4· ևռնէլնէ ագ ևռնէլնէ· 5· հնէռ, բռնէլնէռ գնտաչնէլնէ· 6· ևռոզ ոթոռնէլնէ· 7· ևռչռեռնէլնէ· ուէ ևռնէլնէ։

Sottigliúme, sm. viandes creuses, f. pl. թէ թէս· ևռոտիկ· ևռնի· ևռնէնի ևռուշոռ·

Sottile, sm. disette, f. կարօտութիւն· պէռոբ· չբատրնէթիւն· ևռնէնի· ևռոխ—ուշոռ·

Guardarla nel —, subtiliser trop, être trop difficile. մանր կրտնէլ· քննել, ստէ գժատրութիւն· ուշաշ լինել· ստէ ոբուշոռռ· ռնիդուշէ ևռնի։

Tornare al —, redevenir pauvre գարձեալ ագքատանալ· վերստին չանկատնէթիւն անկանել· ևռերոբ ֆռոռնէլնէ· ոթուշէ։

— a. subtil, fin, e. 3. spirituel, le. ingénieux, se. 4. délicat, fin, e. 5. léger, e. 6. pauvre, frugal, chiche. 7. affaibli, diminué, privé, e. 8. facile à digérer. 9. fin, e. Նաբրբ· բարակ· անատր· անդգամ· մանր· 2· Նաբրբ· Նրրատրատ· անատրատրութիւն· 3· կորովատիտ· ոթատիտ· Համնամբդ· 4· բարակ· ագ Նրու· ագնատնէթիւն· փափուկ· 5· ֆեռնէթ, ոթագագնագ (Նաև)· 6· ագքատ· ագքատութիւն· գդգդ· ֆեռնէթ· չռեռատր· Ռիդդ· ուիշդ· 7· Նուագնագ· պակասնէթ· ևռ ոթատրբ· 8· պէռոբաշդ· ֆեռնէթ· * դիւրամարս· 9· ագռագ· տուբ (ուէռնի)· կորովի (մարդ)· ևռնի· ֆռոռնէթ· 2· ևռնի· ևռոխ· 3· ֆեռոռնէլնէ· ևռչռեռ· 4· ևռոխ· ևռուշոռ· 5· ևռոռնէռ (ևռնի)· 6· ֆռոռնէլնէ· —· ևռոռ· 7· ևռոխնէլնէ· ֆռոռռոռ· 8· ևռոխռ ոթռոռնէլնէ· ևռոխ· 9· ռնէռնէ (ֆռոռնէ ևռոզ)· ևռնի (ռնէլ)·

Vino —, vin faible, m. գինի ագաթ· թէ թէս· ֆռնէնի չէռռոռ·

Aria —, air fin, pur. օդ նուրբ, մգմ· ևռնի ևռէռ·

Mal —, phthisie, maladie de poitrine, f. ֆիզիկական ագաս· Հալեւանդ· * բարակագաս· ևռնի —ուշոռ· ևռերոբ·

— av. subtilement. 2. d'une manière trop relevée. 3. ingénieusement. 4. finement. Նրրատիտ ագաս· 2· խորին· Նրրագոյնս· բարձրագոյնս· 3· կորովատեամբ մտաց· Համատրատիտ ագաս· 4· սրատիտ ագաց· սուր ագաբբ· ևռնէլնէլնէ· 2· ևռոռոռ· ոթերի (ոթեռլնէթ)· 3· ոթէլնէ· Հոռնէնէ էէ· ևռչռեռնէլնէ· 4· ևռօշ ոթերի ևռնէլնէ·

Sottilezza, sf. subtilité, f. 2. adresse, f.

Sottilità, sfour, m. 3. perfection, excellence, f. 4. chose, science subtile, f. Նրրատրատ· անատրութիւն· 2· խորագիտատրատ· Համատրատիտ· կորովատիտ մտաց· Համնամ· Համատրատիտ· 3· կատարատիտ· գերեզկատիտ· ագնատնէթիւն· 4· ևռոբբ, բարձրագոյն գիտութիւն· ևռնէլնէ·

2. վերթեւթիւն. 3. ստիպողականութիւն. 4. ստիպողականութեամբ. 5. ստիպողականութեամբ. 6. ստիպողականութեամբ. 7. ստիպողականութեամբ. 8. ստիպողականութեամբ. 9. ստիպողականութեամբ. 10. ստիպողականութեամբ. 11. ստիպողականութեամբ. 12. ստիպողականութեամբ. 13. ստիպողականութեամբ. 14. ստիպողականութեամբ. 15. ստիպողականութեամբ. 16. ստիպողականութեամբ. 17. ստիպողականութեամբ. 18. ստիպողականութեամբ. 19. ստիպողականութեամբ. 20. ստիպողականութեամբ. 21. ստիպողականութեամբ. 22. ստիպողականութեամբ. 23. ստիպողականութեամբ. 24. ստիպողականութեամբ. 25. ստիպողականութեամբ. 26. ստիպողականութեամբ. 27. ստիպողականութեամբ. 28. ստիպողականութեամբ. 29. ստիպողականութեամբ. 30. ստիպողականութեամբ. 31. ստիպողականութեամբ. 32. ստիպողականութեամբ. 33. ստիպողականութեամբ. 34. ստիպողականութեամբ. 35. ստիպողականութեամբ. 36. ստիպողականութեամբ. 37. ստիպողականութեամբ. 38. ստիպողականութեամբ. 39. ստիպողականութեամբ. 40. ստիպողականութեամբ. 41. ստիպողականութեամբ. 42. ստիպողականութեամբ. 43. ստիպողականութեամբ. 44. ստիպողականութեամբ. 45. ստիպողականութեամբ. 46. ստիպողականութեամբ. 47. ստիպողականութեամբ. 48. ստիպողականութեամբ. 49. ստիպողականութեամբ. 50. ստիպողականութեամբ. 51. ստիպողականութեամբ. 52. ստիպողականութեամբ. 53. ստիպողականութեամբ. 54. ստիպողականութեամբ. 55. ստիպողականութեամբ. 56. ստիպողականութեամբ. 57. ստիպողականութեամբ. 58. ստիպողականութեամբ. 59. ստիպողականութեամբ. 60. ստիպողականութեամբ. 61. ստիպողականութեամբ. 62. ստիպողականութեամբ. 63. ստիպողականութեամբ. 64. ստիպողականութեամբ. 65. ստիպողականութեամբ. 66. ստիպողականութեամբ. 67. ստիպողականութեամբ. 68. ստիպողականութեամբ. 69. ստիպողականութեամբ. 70. ստիպողականութեամբ. 71. ստիպողականութեամբ. 72. ստիպողականութեամբ. 73. ստիպողականութեամբ. 74. ստիպողականութեամբ. 75. ստիպողականութեամբ. 76. ստիպողականութեամբ. 77. ստիպողականութեամբ. 78. ստիպողականութեամբ. 79. ստիպողականութեամբ. 80. ստիպողականութեամբ. 81. ստիպողականութեամբ. 82. ստիպողականութեամբ. 83. ստիպողականութեամբ. 84. ստիպողականութեամբ. 85. ստիպողականութեամբ. 86. ստիպողականութեամբ. 87. ստիպողականութեամբ. 88. ստիպողականութեամբ. 89. ստիպողականութեամբ. 90. ստիպողականութեամբ. 91. ստիպողականութեամբ. 92. ստիպողականութեամբ. 93. ստիպողականութեամբ. 94. ստիպողականութեամբ. 95. ստիպողականութեամբ. 96. ստիպողականութեամբ. 97. ստիպողականութեամբ. 98. ստիպողականութեամբ. 99. ստիպողականութեամբ. 100. ստիպողականութեամբ.

Sottilino, a, *a.* *maigrelet, te.* փոքր մի վատնաւոր. ած դ—ուկ է.

Sottilizzáre, *va.* *subtiliser.* Խրթել, արել (գիտուն). ահ. Խրթնութիւն.

Sottilmente, *av.* *subtilement.* 2. *adroitement, finement.* 3. *artificieusement.* 4. *pauvrement, frugalement, mesquinement.* 5. *exactement, attentivement.* Խրթնաբար. Խրթնադիտ. 2. Հարուստաբար. Կրօնաբար. Մաղ. Հանճարով. 3. Ստութիւն. Խորամանկութեամբ. 4. ապրուստաբար. Ճշդելով. Խնայողութեամբ. 5. Ճշդիւ. գաղտ. խնամով. Մտադիրութեամբ. Խնդիրներ. 2. Ուշադրութեամբ. —ուկ. 3. Կեղծ է. 4. Ֆուռթրերեն. Խորթ է. Ներհակ է. 5. Ախեղճ ըլ.

Sottinténdere, *va.* *sous-entendre.* զգալութեամբ. Ընդունելու, ընդ ազատ իմանալ. (ահ ոճ.) Ակնարկ անարտ. տեղիկ. չհիմն դարձ.

Sottintéso, a, *a.* *sous-entendu, e.* անիւթ. կեղ. ընդազատ. մեղմով իմն նշանակեալ. զգալութեամբ իմացեալ. —ակնարկ անարտ. —ուկ տեղիկներ.

Sótto, *prep.* *sous.* ընդ. ի ներքոյ. 2. ի ժամանակս. առ. ...ին. —ակնարկ. 2. վերթիւնով. —ակնարկ. տեղիկներ.

— pretesto, *sous prétexte.* պատճառաբանութ. բարւոք արարեալ. հանճար է.

— pena di morte, *sous peine de mort.* մահու չափ. մահու ապառնալեաց. ներքոյ երդի երդերի. ներքոյ ղեկավարելի.

— *av.* *dessous.* ի ներքոյ. ի խոնարհ. ակ ըլալ.

Sottobóce, *av.* *tout bas.* լռելեայն. մեղմով. ներկ. կամաճ.

Sottocálza, *sf.* *bas de dessous*, m. ներքին գանկապահք. իկ զգեստ. —ակնան ներկելի զգեստ.

Sottocalzóni, *sm.* *pl.* *caleçons*, m. pl. անդրավարքի. իկ տճոս.

Sottocancellière, *sm.* *vice-chancelier*, m. երկրորդ առաջնադպիր. պետի տեղապահ վեհի.

Sottocáre, *va.* *toucher doucement.* շօշափել. մեղմով. ներկ ակ ահ.

Sottocoppa, *sf.* *soucoupe*, f. բաժակակալ. ափսեայ բաժակաց. ֆինճան ներքնակ.

Sottocuóco, *sm.* *aide de cuisine*, m. ընկեր, մանուկ խոշակերի. * խոշեակ. խոհ.

Sottodividere, *va.* *subdiviser.* գաղնկալ բաժանել. ներբոյ պետերի. ֆ—ուկ ֆ—ուկ ընդ.

Sottogiacére, *vn.* *être sujet.* կալ. անկանել. ընդ. ընկնել. Հպատակ կալ. —ակնան ահ. —ուկ ֆ—ուկ.

Sottogóla, *sf.* *fanon*, m. մարի կախեալ ընդ պարանոցաւ արմատց. ներքնալեր պոհ—ուկ ներ.

Sottointéso, *v.* Sottintéso.

Sottomaéstro, *sm.* *sous-maître, maître en second*, m. երկրորդ վարպետ. Խոհին Խոճ.

Sottománo, *av.* *de bas en haut.* 2. *sous main, secrétement.* ի ներքուստ ի վեր. 2. գաղտ. ի ծածուկ. ոլորտով Խոթոր. 2. Ել —ուկ. Ի ներքեւ.

Sottomáre, *sm.* *le fond de la mer*, m. յատակ. անդ. Ծովու. ներքեւ —ուկ. տեղ.

Sottomessióne, *sf.* *soumission*, f. խոնարհութիւն. Հնազանդութիւն. —ուկ ֆ—ուկ ուկ. Ներք.

Sottomettere, *va.* *soumettre, subjuguer.* ընդ ձեռամբ դնամանել. Հնազանդ առնել. ղեկի Խոնարհ. Հնազան —ուկ ֆ—ուկ.

Sottomettersi, *vp.* *recevoir la loi, se soumettre, céder.* ընդ ձեռամբ. Հնազանդանել. Խոնարհ Խոնարհ. բան օրէնք Խոնարհ Խոնարհ.

Sottomolitúre, *a.* *sous-multiple.* Նուազ բազմապատկի կամ բազում անգամ բազմապատկեալ (թիւ. զոր օրինակ 3 առ 6 անգամ ստեղծանի 12ին). ահ է ֆ—ուկ ներքեւ պետի ուկ ֆ—ուկ.

Sottomórdere, *va.* *mordre dessous.* խածանել. ի ներքոյ. —ակնան ընդ.

Sottomurata, *sf.* *fondement*, m. *fondation*, f. Հիմն (տան). ինել.

Sottomuntánza, *v.* Ipallage.

Sottonormále, *sf.* *sous-normale*, f. երկրորդ ուղղանիկ. ահ ուկ.

Sottontendimónto, *sm.* *sous-entendement*, m. ընդ ազատ. մեղմով իմանալն. Խոհականութեան իմանալի. —ակնան անարտ. ֆ—ուկ.

Sottoperpendicoláre, *sm.* *v.* Sottonormale.

Sottoponimónto, *sm.* *assujettissement*, m. Նուաստութիւն. Տգաղութիւն. պատրաստ Խոհ Խոհ —ակնան —ուկ. —ի ուկ Խոհ.

Sottopórre, *va.* *mettre dessous.* 2. *assujettir.* դնել. ի ներքոյ. 2. Նուաստել. Հնազանդել. —ակնան ֆ—ուկ. 2. Հնազան —ակնան ուկ ահ. Ինալ Խոհ ֆ—ուկ.

Sottoposizióne, *sf.* *assujettissement*, m. Նուաստութիւն. Հնազան —ակնան —ուկ.

Sottoprióre, *sm.* *sous-prieur*, m. երկրորդ գլխաւոր կամ առաջնորդ. ֆ—ուկ Վեհի.

Sottoprovveditóre, *sm.* *sous-pourvoyeur*, m. երկրորդ հոգաբարձու. Խոհին Նաշ—ուկ.

Sottordináto, a, *a.* *subordonné, e. subalterne.* իշխանաւոր. Հնազանդեալ. Հպատակ ինալ. ֆ—ուկ.

Sottorettóre, *sm.* *sous-directeur.* երկրորդ վարիչ. Խոհին պահպանիչ.

Sottoridere, *vn.* *sourire.* 2. *resfleurir, renaître.* ժպտել. ջմեռնիցաղ բլլալ. 2. Ծիւանգամ Նոպել. Ծնանել. Կ—ուհանիլ. 2. Ինչուց պատճառ ֆ—ուկ.

Sottoscritta, *sf.* *signature*, f. գրոյմ. Ձեռնագիր. * առարարութիւն. Խոհ. Ել ֆ—ուկ.

Sottoscrivere, *va.* *souscrire.* Ձեռնագիր արկանել. գրոյմել. * առարարել. Խոհ ֆ—ուկ. Խոհ—ուկ.

Sottoscrizióne, *sf.* *souscription*, f. գրոյմ. Ձեռնագիր. Խոհ ֆ—ուկ.

Sottoscuótere, *va.* *secouer de bas en haut.* ի ներքուստ ի վեր դեղեցել. ասանանել. —ակնան ուկ ահ. Ինալ Խոհ.

Sottosópra, *av.* *sens dessus dessous.* 2. *le tout ensemble, l'un portant l'autre.* վեր ի վայր. խառնիճաղանդ. 2. միանգամայն խակ.

համբերեն. ալի խոսն. փորձեցաբեր. 2. հեծնի պերսեն. ճերմեն. ալեսուկնեն.

Mettere —, *mettre en désordre, bouleverser.* վեր ի վայր ածել, շարխանել, խառնակել. ալի խոսն. փորձեցաբեր. իմեր.

Sottospiegare, *va. expliquer à demi.* ընդ ազան, կես ի կես ասելել. խորհ դուշտ պեյան իմեր.

Sottosquadro, *sm. le creux*, m. փորուած. գոգած. ըսպեսը.

Sottostáre, *vn. être sujet, au-dessous.* կալ ի ներքոյ. անկեալ գնել ընդ... հպասակ, հնազանդ լինել. ալիշնա ալեսի.

Sottotenente, *sm. sous-lieutenant*, m. երկրորդ եսեհպապետ. իսկնեի փելշերի.

Sottotingere, *va. donner la première teinture.* ներկանել, զառաջինն. իւր պեյուզ վերցնել. 2. Sorperchiare.

Sottovénto (essere), *vn. avoir le vent debout.* ընդդէմ անել, գնդալեմ ընդդէմ լինել (հողմոյն). բառալինաբա գարշ ալեսի.

Sottovéste, *sf. veste de dessous*, f. ներքնակ վուսակ. ալիդան կերեմեր գոմեռն.

Sottovóce, *av. à voix basse.* մեղմով. նուշ պեր իլե.

Sottovólto, a, *a. tourné par-dessous.* ի ներքոյսնա գարձեալ. չղջեալ. ալիդան պեսնիլ, եզմերալել.

Sottraimento, *sm. soustraction, déduction*, f. Հանուելին. բարձուելին. ալեսրեն. ալե. գուշ պերեմ.

Sottrárre, *va. soustraire, ôter.* 2. *tirer adroitement, escamoter.* 3. *retirer, ôter, priver.* 4. *délivrer, affranchir.* 5. *séduire, abuser, tromper.* 6. *cacher.* 7. (t. d'arit.) *soustraire, déduire.* Հանել, Հանել ի ներքոյ բառնալ. 2. կորզել. հաւատարմութեամբ Հանել. խորել. վերծանել. 3. առնուլ. բառնալ. չտալ. ի բաց Հանել. 4. ազատել. վերծուցանել. թեաթել. 5. Հրապուրել. պարերել. վերծուցանել. յինքն յանկուցանել. 6. թաղուցանել. 7. բառնալ, Հանել (գինեին). ալե. ալեսրեմ. գուշ պերեմ. 2. ակոսրեմ. փոքրրեմ. սոսիալել իւր եկնիսին ալե. 3. վերծրեմ. ալեսիս ալեմ. Հանգստ լինեմ. 4. փոխրուրեմ. 5. պարերեմ. պատեմ. 6. ինչնեմ. 7. (բառնալով) ալեմ լինեմ.

— la fama, *ternir la réputation.* պարսել զանուն ուրոք. ար պեշեմ. ալեսիս պե-ալե ներերեմ.

Sottrársi, *vp. se soustraire.* թաթել զանձն. պերծանել. անձնապատ լինել. փոխոխալեմ. խոսնալ ալեսրեմ.

Sottrátto, *sm. leurre, ruse*, f. *artifice*, m. Հրապոյրք. մեխեխանք. խորամանկութիւն. Հնարք. պալրնա. ներ. գեղեղ.

— a, *a. soustrait*, e. 3. *rusé*, e. *trompeur, se.* բաթելալ. Հանելալ. խորելալ. 2. Հանելալ (մեր.). 3. մեխեխե. խաբերալ. խոսնանալ. ալեսրել. ալեսրելալ. 2. ալեսրեմ ալեսնեմալ. 3. ալեպալեջ. ֆեխոդալ.

Sottrattóre, *sm. qui soustrait*, m. 2. *trompeur, séducteur*, m. որ խորէ, Հանէ. 2. Հրապուրիչ. մոլորեցուցիչ. խաբերալ. ալեջ. ալեսրել. ալեսրելալ. 2. ալեպալեջ. պալրելալ.

Sottrattóso, a, *a. rusé*, e. խորամանգ. հնարեղ.

Sottrazióne, *sf. déduction, soustraction*, f. բարձուելին, Հանուելին (թուաց). (բառնալով) ալեմ. ինեմ.

Sovátto, *sm. fouet*, m. խարազան. գանչ. գոմելը. պալե.

Sovénte, *a. fréquent*, e. յոլով. յաճախ. բազում. յանկորզ. ալե. ալե.

— *av. souvent.* բազմանգամ. յաճախ. ալեսրեմ.

Soventemente, *av. souvent.* յոլովագոյնս. յաճախագոյնս. ալե ալեջ. ալեսրել.

Soverchiamente, *av. excessivement.* անչափ. յոյժ. կարի չին. ալեսրեջ. ալեսիսեն ինալ.

Soverchianza, *v.* Soperchianza.

Soverchiáre, *vn. s'écrouler, s'ébouler.* փլանել. կործանել. անկանել. ալեսրելեմ. ալեսրեմ. 2. *v.* Soperchiare.

Soverchiévole, *a. superflu*, e. անելորդ. անելի. ալեսրեմ. ալեսրելեջ.

Soverchio, *sm. le surplus.* աւելին. աւելորդն. ալեսրեմ. պիտանի նեսին.

— a, *a. excessif*, ve. *superflu*, e. աւելորդ. անչափ. անպիտան. ալեսրեմ. ինեմ. ալեսրեջ. ինե ալե.

— *av. excessivement.* յանչափս. աւելի քան զչափն. ալեսրելեմ. ինե ալե. պիտանի ինեմ.

Sóvero, *v.* Sughero.

Sóvra, *v.* Sopra.

Sovrabbondante, ecc. *v.* Soprabbondante, ecc.

Sovraccrescere, *vn. surcroître.* բազանել, աճել (աւելորդ մաղ). պեմեր. ալեսրեմ.

Sovraccúto, *sm. hyperdulie*, f. առաւել ծառայութիւն. պատուն ձիրամօր. * պերձառայութիւն. իսոսին ալեսրեմ.

Sovraddescritto, a, *a. déjà décrit*, e. յառաջագրեալ պատմեալ. վերագրեալ Հառեալ. գալոսի ինեմ ալեջ.

Sovraddétto, a, *a. déjà dit*, e. արդի Հառեալ. վերագրեալ ասացեալ. գալոսի ինեմ. Նշանաւոր յոյժ. ալեսրեմ ինեմալ. ինե ալեջ.

Sovraffamóso, a, *a. très-célèbre, très-fameux.* խոյի Հռչակաւոր. անուանի. Նշանաւոր յոյժ. ալեսրեմ ինեմալ. ինե ալեջ.

Sovraggiúngere, *v.* Sopraggiungere.

Sovraggrándre, *a. très-grand.* ամենամեծ. յոյժ. մեծամեծ. ինե պեշեմ. իրէ.

Sovraillústre, *a. très-illustre.* մեծապայծառ. բազմապայծառ. փառաւորագոյն. ալեսրեմ ալեջ. իսոսին.

Sovranaménte, *av. souverainement.* տիրաբար. Տնօրէնեմիւ. քաղաքավարեմիւ. փոխանակ. խոսնանեմ իւր. ալեջ. ալեսրելալ իւր.

Sovranegiáre, *va. dominer, agir en souverain.* տիրել. պետական ինչն ածել. Տնօրինել. պերձանալ. ինե ալեջ ինեմ. ինեմալեջ ալեմ.

Sovranità, *sf. souveraineté, autorité souveraine*, f. իշխանութիւն. Տնօրէնութիւն. նահապետութիւն. Հրամանատարութիւն. առաջնորդութիւն. պետութիւն. ինեմալեջ. ինեմալելալ. ալեջ.

Sovrannaturále, *v.* Soprannaturale.

Sovráno, *sm. souverain*, m. 2. *le dessus.* իշխան. պետ. Տնօրէն. Տէր. 2.

առաք, քարձրադոյն Հոգի. * գել. ֆոպլեսեմ. — լիան. Գերիմաստ. 2. Հոգեկիրք եւ իմիք, եւ իմաստ ոք։

— a, a. qui est au-dessus. 2. souverain, e. 3. excellent, e. վերին. վերնական. 2. բարձրագոյն. իշխանական. գլխաւոր. արքունի. 3. ազնիւ. երեւելի. գնահր. Հոգեսոյն. Հոմ. 2. — լուսնակ. 3. տես. Գերիւս։

Sovranzare, va. surpasser, dominer. գեր ի վերոյ ելնել. առաւելուլ. Հոմինեն տես.

Sovrappieno, a, a. trop plein, e. ամենալիր. լիուլիր. ոտ տես.

Sovrappiù, v. Soprappiù.

Sovrasaltare, vn. sauter au-dessus. 2. palpiter. ի վեր վազել. ի վեր առնուլ. 2. Հեռանալ. ի վեր վազել. բաժել (սրտի). Հոմ. Հարոյ ընդհարմանե. 2. (Իւրեանի) օյնուիե. Հեմ. յերթել։

Sovrasguardo, sm. coup d'œil superficiel, m. վարկապարզի Հայեցուած. Հոմինեն վերնապարէզ. Նայոյ։

Sovrassaltare, va. attaquer vivement. յարձակել. մեծաս. զօրութեամբ. գահոյ առալ. Հոմ ընդ Հոմինեն։

Sovrastamento, ecc. v. Soprastamento, ecc.

Sovrastare, vn. continuer à rester. կալ միալ. դեկեցել. տարաձգ. Հոմ. 2. v. Soprastare.

Sovrattolleráre, va. tolérer, patienter. առկալ տեւել. Համբերել. Հանգալ. Վերիմ. Ներհնդիմ. Հոմ։

Sovravvegnénte, a. survenant, e. ի վերոյ Հասեալ. Հնամեալ. Հոմինեն Հոմին. Հոմին։

Sovreccellénte, a. très-excellent, e. Հետ ազնուագոյն. վեր ոտ։

Sovreggiáre, vn. être au-dessus. կալ ի վերոյ. գեր ի վերոյ կալ. Հոմինեն տես. Հոմինեն տարբ։

Sovrempiere, va. combler, faire regorger. լեցուլ. զերծուլ. տալեամբ տալ. Հոմինեն Հոմ. Հոմինեն Հոմ։

Sovrésso, prep. sur. ի վերոյ. Հոմինեն տես. Հոմինեն։

Sovroffesa, sf. outrage sanglant, m. անշնորհն Հեղհղանոք. Հնոյ Հոմ Հոմ։

Sovrossequio, sm. hyperdulie, f. առաւել Հնամոյութիւն. Հոմին Հոմինեն։

Sovrumano, a, a. surnaturel, le. ի վեր քան զբնութիւն մարդկան. չքնաղ. Հոմինեն. Հոմ Հոմ. Հոմինեն Հոմինեն։

Sovvallo, sm. franche lippée, f. ինքնամոլ. առլոց վայելչութիւն, Հրի վայելք. պարգեւ. չայիքեր. Հեղհղանեն պատհեալ Հեղել չէ։

Sovvenénza, sf. secours, m. aide, assistance, f. օգնութիւն. Հոմինեն. Հեռնեալ. Հոմինեն։

Sovvenévole, a. secourable. Հեռնեալ. օգնիչ. Հոմինեն։

Sovveniénte, a. qui aide, donne du secours. օգնական. առալր. Հոմինեն։

Sovvenimento, sm. soulagement, secours, m. aide, f. օգնականութիւն. առնութ. Հեռնեալ. Հոմինեն։

Sovvenire, va. subvenir, assister, secourir. 2. être utile. Հեռն առլ. զօրաւոր լինել. օգնել. 2. օգուտ. պիտանի. Նպաստաւոր լինել. Հոմինեն Հոմին. Հոմ. 2. Հոմինեն Հոմին. Հոմին։

Sovvenirsi, vp. se souvenir, se rappeler. յիշել. յուշ լինել. անել. Հոմինեն Հոմ Հոմինեն. Հոմինեն։

Sovvenitore, trice, s. qui secourt. 2. bienfaiteur, trice. օգնական. Հեռնառու. 2. բարերար. երախտաւոր. Հոմինեն. 2. Հոմինեն Հոմ։

Sovvenzióne, sf. secours, subside, m. aide, assistance, f. առաքաբերիւն. Հոմինեն զօրաւոր օգնականութեան. Հոմ. Հոմ։

Sovversióne, sf. subversion, f. renversement, m. 2. soulèvement de cœur, m. Հոմնանեմն. կործան. անկումն. առաքած. 2. Հոմ սրտի. Հագեցութիւն. Հոմ. 2. Հոմինեն Հոմ Հոմինեն. Հոմ։

Sovvértere, va. renverser, bouleverser. 2. Sovvertire, va. renverser, ruiner, perdre (les âmes), corrompre (les mœurs). կործանել. անկել. քանդել. եղծանել. 2. կործանանել (զոգիս) զեղծացանել. ապականել (զբարս). Հեռնեալ. Հոմ Հոմ. Վերն Հոմին. 2. (Հանգիս) ցաւ Հոմին. Հոմ Վերնեմ. պղծել։

Sovvertimento, sm. renversement, m. կործանումն. Հեռնեալ. Հոմ։

Sovvertitóre, sm. destructeur, m. քանդիչ. կործանիչ. Հեռնեալ. Հոմ Հոմին։

Sózio, sm. compagnon, associé, m. ընկեր. զոգակ. ապահիւ. օրինակ. Հոմ։

Buono —, galant homme. այր պարկեշտ, ազնուական. ըղձ Եղիս ասել։

Sozzamente, av. salement, sordidement. 2. vilainement, indignement. պղծութեամբ. Հոմ. 2. անպատուաբերութեամբ. վատութեամբ. Հեռնեալ Հոմ. 2. Հոմինեն պիս Հոմ Հոմ։

Sozzare, va. salir. 2. lig. dégrader. ապականել. պղծել. 2. ապականել (զմարմինն). պղծել. Նշանակել. Հեռնեալ. Հոմինեն. Հոմ Հոմ. 2. տես Հոմինեն Հոմ։

Sozzézza, sf. saleté, f. 2. difformité, f. ապականութիւն. 2. ապեղանութիւն. Հեռնեալ. Հոմ Հոմինեն։

Sózzo, a, a. sale. 2. difforme. 3. méchant, e. 4. sordide, mesquin, e. պիղծ. ապականի. զազիր. գարշելի. 2. ապեղ. չարաճաճ. 3. չար. ժանտ. 4. Հծծի. Հոգեխիտ. Հեռնեալ. Հոմ. Հոմ Հոմ. 2. Հոմինեն. 3. Հեռնեալ. Հեռնեալ. 4. Հոմ։

Sozzopra, v. Sottosopra.

Sozzóre, sm. ordure, saleté, f. 2. défaut, m. Sozzúme, sm. m. méchanceté, f. 3. laideur, Sozzúra, sf. difformité, f. ապականութիւն. պղծութիւն. գարշելութիւն. 2. Հեռնեալ. չարութիւն. ժանտութիւն. 3. ապեղանութիւն. Հեռնեալ. 2. Հեռնեալ. Հեռնեալ. Հոմ. 3. Հոմինեն։

Spaccamento, sm. action, de fendre, f. Հեղքելն. Հոմ։

Spaccamónte, sm. fanfaron, rodomont, m. մեծաբան. Հրամայագետ. * Հրաւոր. Հեղնեալ. Հոմ Հոմ Հոմ. Հոմինեն Հոմ։

Spaccáre, va. fendre. Հեղքել. Հեռնեալ. Հոմինեն։

Spaccatúra, *sf.* ֆենէ, f. ֆիսեվրուձիս. Ձեղ.

Spácco, *sm.* } ֆած· Խոբէ· ոբ֊ԼԷԷ֊։

Spacciábile, *a. de bon débit.* դիբրի ա֊ա֊ֆաաձէ· ո֊ՈԼԼԷ֊ բ֊ի֊։

Spacciare, *va.* débiter, vendre. 2. expédier, dépêcher. 3. dégager, débarrasser. 4. ruiner, abattre, démolir. 5. expédier, étrangler, faire mourir. 6. vanter, hâbler. 7. dépêcher des courriers. գիբաս, ֆրաՆայդի ֆաձաաձէ· ֆաձաաձէ· 2· ֆձարէ· ի դրուի Ձաձէ· ի բաց արձակէ· 3· գէբձուցաձէ· ֆիաիէ· Ձաձէ· ի ձաձաաղ· 4· ֆիբիբի կորձաձէ· ֆիաւաձէ· բաձոլէ· 5· ա֊ա֊ա֊կէ· ա֊ա֊ձաձէ· յաբէ֊է արկաձէ· 6· բաբ֊ձրաղուցաձէ յոյժ· ՄԷՋաձէ֊ձ խոսաձաաղ· պաձաա· պրձէ֊։ Ձաձաբաա֊կէ֊։ 7· ա֊Ձաձէ· ա֊բՁաձաղ֊ա· Ֆիէ֊ա֊ա֊ա

deux choses pareilles, անթաւանձ, քա-
կուճ երկուց իրաց· եւթ լեզուն ունէին միեւնոյն
պղպեղոց·

Spajáre, *va. dépareiller, dépairer.* անթաւանել
զերկուս ի միմեանց· բաժանել զզոյս· ունէին միեւնոյն պղպեղոց· եւ լինի միեւնոյն պղպեղոց·

Spalancáre, *va. ouvrir entièrement. 2. parler ouvertement.* բանալ· փեղկեվել· 2· յայտնապէս խօսել· համարձակ ասել· պէս-պէս-իմն ասել· 2· լեզուիմն ազատ ունել·

Spalare, *va. déchalasser. 2. éventer, remuer avec une pelle. ի բաց հանել զխղճի ծառս, զդիզս· 2· հանել հնձանդուռ· * եւ նեղ· տանել պէս-պէսիկի խոզորակ· 2· տալ խորհուրդ·

Spalata, *sf. action d'éventer avec la pelle, f.* հանելն հնձանդուռ· պէսպէսիլ տալն·

Spalcáre, *va. défaire un plancher.* յատակ կոտոր առնել· քակել· գոպանակամանծս· ի-ռիմն պէս-պէսիկի պէտիկ· ի-մոզորակ·

Spaldo, *sm. saillie d'un bâtiment, f.* գա-բաւանդ· պղտզամբ· լուծիկ եր·

Spaldi, *pl. galeries hors de la muraille, sur le sommet des tours, f. pl.* պատգամբ վանդակապատ կամ պղտզ ի գլուխ աշտա-բակաց· ի-ո-լուծ ինչ ելեալ ի-ներկուստ·

Spálla *sf. épaule, f. 2. sommet*, m. *cime, f. 3. chaussée, levée de terre, f. sus. ոգնի. ի-ռիմն (երիսարաց)· 2· կատար· գագաթն· 3· ի-մարգ· հղագրկոր· հղա-կայտ· ոճուզ· 2· ի-պէտ· ուռ· 3· պէտ-որ· ոռ-պէտի, պէտոզ·*

Dare —, *prêter l'epaule, aider à porter qc. օգնել ուսիւք առ ի զեռնին բառնալոյ զ-ուբեք վերինն· ի-ուսոյ ինչոյ·*

Dare, volgere, mostrare le spalle, *tourner le dos, prendre la fuite. ի-ռիմն ե-ա-ռնդառնալել· ի-ռաձապէս· ի փախուստ դառնալ· ի-ռնչ·*

Dar le spalle ad una cosa, *laisser derrière soi. չեսս ի-ռնդալ· ուրեք դրե-նել·*

Mettere, buttarsi dietro alle spalle, *ne se soucier point. յառնել զիմէ· ի-ռնդալ չգոնել· վէպ-էպէսի· ի-ոյոչ ոչ-նչոյ·*

Far spalle, *appuyer, soutenir, aider, protéger. հաւասաւել· լինել նեցուկ հաւասաւ-առեհաւ· ի-ռիմն լինել· օգն ոչ-նչ-ի· ի-ոյոչ· ի-ռնչոյ ինչ·*

Restringersi nelle spalle, *plier, baisser les épaules. ի-ռիմն գանձն· ի բաց ի-ռիմն գանձեն· 2· հաւաքել զ ձախոյա-նաց· ի-ռ-ինչ-ոնէն ոճիզ· ի-ռ-ոյ· ոչ-նչ-ոյ· 2· ձեռ-ոճիզ ի-ռ-ինչ-ոյ· ի-ռիմն·*

Dopo le —, *passé, adverbialement.* առաջին· ի-ռչեն· ի-ռչեն·

Spallaccio, *sm. épaulière, f. զգա-ռչ ուսոց· ոճ-ռչ-ոյ·*

Spallare, *va. disloquer l'épaule, épauler. խախտել զծիւս երիսարաց· դ-ռ-ոյ (դ-ռ-ոյ) ոճ-ռչ-ոյ-ռ-ռ-ռ ե-ռ-ռ-ռ·*

Spallato, *sm. épaulée, f. հարուած, տիւս ուսոց երիսարաց· ոճ ոճ-ռչ-ոյ-ռ-ռ ոչ-ռ ի-ռ ե-ռ·*

Spalleggiaménto, *sm. barricade, f. պատնէշ· պետնէշ·*

Spalleggiare, *va. épauler, protéger. 2. barricader. թիկունք լինել· օգնել· պաշտպանել· 2· պատնէշ անել· արգանել· ի-ռ-ոյ-ռ ինչ· 2· պետնէշ ե-ռ-ռ-ռ·*
— *vn. marcher avec grâce. վայելչապէս գնալ (երիսարի)· (-ռ) գնան իւր ի-ռ-ռ-ռ-ռ·*

Spalletta, *sf. garde-fou, parapet*, m. *պատ-նէշ կամ ծիլոց· պատկ· ի-ռ-ռիզ· պետ-ռ-ռ-ռ

baale, *m.* ամո խոխրոչրոնը ֆեֆոչոսի. *2.* կեչոչոսիճի. *3.* օֆոսոչոսի.

Spampanata, *sf. espamprement*, m. *2. vanterie*, f. *խոմանիլն, գաղիլն գանելու արիմ. 2. մեծամասնութիւն. մասպարծանիլու. ամո խոչոսը ֆեֆոչոս. 2. խոյնոճիճ. պեծոչոսչեճիճ.*

Spampanazione, *sf. espamprement*, m. *խոմանիլն. խելը գանելու արիմ. ամո խոչոսչոսը ֆեֆոչոս.*

Spanciata, *sf. coup de ventre par terre*, m. *Հարուած որովայնի մերկիր. ոխրնը ներո ասոչոս.*

Spandere, *va. répandre, épandre, verser. 2. dépenser, donner. 3. publier, divulguer. 4. déployer, étaler, étendre. 5. multiplier, accroître, agrandir. սպասնանիլ. սիանիլ. Հեղալ. 2. բաշխել. տալ. Տանիլ. 3. Հռչակիլ. Համբաւել. ազեսարհաղոյժ առնել. 4. պարզել. բանալ. Հպել. 5. բազմացանիլ. յամանիլ. խոյնիճ. ոխոչոսչ. գոչոլընիճ. 6. Վերնիճ. ներևէն իմիճ. 3. լըվ իմիճ. 4. ոլնիճ. խոյնիճ. 5. ոլոլընիճ.*

Spandimento, *sm. épanchement*, m. *սպասնանիլութիւն. սիասութիւն. խոյնը. խոյնլնը. գասլընիճ.*

Spanditojo, *sm. étendage*, m. *Հագնոց. տեղի սպասնանելոյց. (ոխոչոս) ֆոչոսոգասնիճ, ոխրեճիճ ոխ.*

Spaniare, *va. ôter les glauux. բառնալ գասնձով պատեալ ասաս. ֆոչոխլի ֆոլոլընիճ. ոչեֆոչոսիճ.*

Spaniarsi, *vp. se déguer. 2. se débarrasser. պրծանել. ի սոսնձոյ. 2. ձերսիլ. գանձիճիդանիլ. սպրել. ֆոչոխոճի ոչեֆոչ. ֆոչոլընիճ. 2. ֆոչոխոչոսիճ.*

Spanna, *sf. empan*, m. *գաուիս*, f. *3. main*, f. *ձեռ. 4. ձեռն. թաթ. ֆոչոլ. 2. ի.*

Spannale, *a. d'un empan. Երկաուն. ոչոչ ֆոլոչոլոչիճ.*

Spannare, *va. détendre les filets. 2. nettoyer les ordures. 3. déranger les desseins de qc. Հպել. սիանիլ գասկանոն. 2. մաքրել գազանգասնիճ. 3. ի վեր Հանել գնարհասանելոյ ասրաք. գրել. գնորհնորք ասրաք. ներ ոլոչոսիճ. 2. ոխրե ներնիչնիճ. 3. ֆոչոլոճոսիճ ոչոլոչոսիճ ոեյոն իմիճ, ոչոլ նշ ֆոչոխիճ.*

Spannocchiare, *va. ôter les épis du maïs. Համասեչ. կորսել գբիասս Տնդիկ գորնոյ. Հնոչ ոլոչոսիճ ոչոլոչոչիճ ֆեֆոչոսիճ.*

Spantare, *vn. s'étonner fort, être fort surpris. Տպարիս. յապուշ միաս կրճիճ. ոչոլեն. լոչոսիճ.*

Spantoso, *a. d. répandu, e. 2. splendide, superbe, riche. սիանաւ. Հիլեալ. սպասնեալ. 2. փառաւոր. շքեղ. մեծապետնա. խոյնիճեն. 2. ոլոլոճեն. ոլոճ. գնչոճոս.*

Spappolársi, *vp. se défaire, se fondre. լոչոանալ. խարխալել. գոչոլոճոսիճ. գոչոլոճոսիճ.*

Sparaghélla, *sf. laiteron*, m. *անհասամ Տնդիկ. ոչոչ ոչ ֆոչոլ ֆոչոնոչ.*

Sparagiaja, *sf. lieu planté d'asperges*, m. *պարակ Տնդիկիճ. ֆոչոլ ֆոչոնոչ գոչոճոչոչ.*

Spargilo, *sm. asperge*, f. *Տնդիկ. ֆոչոլ*

Sparago, *sm.* ի.

Sparagnare, *va. économiser, épargner. 2. pardonner, faire grâce. խնալել. ձերսիլ. 2. խոյնալ. Նեղիլ. ֆոչոլեճոչոչ. 2. ոճչել իմիճ.*

Sparagno, *sm. épargne*, f. *անխոյսութիւն. ձերսիլութիւն. ֆոչոլեճոչոչ.*

Sparalembo, *sm. espèce de tablier*, f. *գեղչակ սրանեսասալիասց. * գոպնոց. ֆեֆոլիճոչ.*

Sparamento, *sm. décharge d'armes à feu*, f. *սրձակիլն Հրացանս. ոչոչ ֆոչոլ. ֆոչոնոճոչոչ.*

Sparapáne, *sm. homme qui n'est bon qu'à manger. այր ասաջասնան, անպիտան. գասպիասպրա. չասակիր. ոճոչոչ ֆոչոլ. ոլոչոչ ոչոլոչոչ.*

Sparare, *va. ouvrir un cadavre, un animal. 2. lancer, darder. 3. dégarnir, détendre. 4. décharger, tirer une arme à feu. 5. désapprendre, oublier. 6. ruer. Տանել գիսրսանս. Տեղնալ գորոգալոյն. 2. սրձակել. Հպել. 3. Տանել գկապարսիս ի տանէ. ֆոչոլ գիսրսալ գասուն. 4. սրձակիլ (Հրացանս). 5. մեռանալ գասանալն. 6. կիսս ընկենալ. սրբասել. ֆոչոլեճոչոչ. 2. ոչ սրնիճ. սրնիճ. ֆեչոլոճոսիճ. 3. Եվ ոչոլոչոչ ոչոլոչոչիճ. 4. (ոխոչոչ) սրնիճ. 5. ոլոլոճոսիճ. 6. ոխեֆոչ. ոչեֆիճ սրնիճ.*

Sparata, *sf. décharge*, f. *2. hâblerie*, f. *սրձակիլն գՀրացանս. 2. մեծամասնութիւն. մասպարծանիլն. ոխոչոչ սրնիճ. 2. ոճչել ոլոլընիճ. գեղասիլոչեճիճ.*

Sparato, *sm. ouverture du devant d'une chemise*, f. *Չասակ ասաջակոյսն. լանչք չտակոյ. ոչեֆիճեն ոչոչոլոճ ոչոլոլոճոչոչ.*

— *a, e. fendu, e. 3. déchargé, e. Տնդրելալ. Տեղ. 2. բացեալ. 3. սրձակիալ. ֆոչոլեճոչոչ. 2. ոչեֆ. 3. ոխոչոչ (ոխոչոչ ···).*

Sparatóre, *sm. tireur*, m. *սրձակիչ. Հպել (Հրացանիդ) · (ոխոչոչ) սրնիճ.*

Sparaviére, *v.* **Sparviére.**

Sparécchia, *sm. glouton, goulu*, m. *սրկոլեայ. չասակիր. գոչոլ ոչոլոլոճոչոչ.*

Sparecchiáre, *sm. desservir. 2. goinfrer, manger comme ayatore. բառնալ գխորանիկս, գսպասս սեղանոյն. 2. չուսասել. խնդալ գգրասլսնին. ···ոճչոչ ֆոչոլոճոչոչ. 2. ոչ ոխոչոչ.*

Sparecchiatóre, *sm. qui dessert*, m. *2. goinfre*, m. *որ բառնայ գսպասս սեղանոյն. 2. չասակիր. ···ոճչոչ ֆոչոլոճոչոչ. 2. ոչեֆ ոխոչոչիճ.*

Sparecchio, *sm. action de desservir*, f. *բառնալն գսպասս սեղանոյն. ···ոճչոչ ֆոչոլոճոչոչ.*

Spareggio, *sm. disparité, disproportion*, f. *չհաւասարութիւն. պլակերասութիւն. անհաւասարութիւն. Համեմատութիւն. Համեմատոլընիճ. ֆոչոլ.*

Sparentáre, *vn. quitter ses parents, mourir. երանեալ յաշխարհէ. վախճանիլ. ներնիճ.*

Spariére, *vn. disparaître. չերեւիլ. յիր յաչաց լինել. ներոլոճոչոչ. Համեմատոչ ոլոչոչ.*

Sparganio, *sm. ruban d'eau*, m. *տունկ ինչ գսահմն. ոչոչ ոչ ֆեֆոչոլ.*

Spargere, *va. verser. 2. étendre, déployer, dilater. 3. éparpiller, disperser. 4. distraire, divertir, détourner. 5. publier. Հեղալ.*

խափել։ 2. տարածանել։ տիալ։ պարզել։ Դրաել։ ընդարձակել։ 3. վարտաել։ յիր եւ. ցան կացուցանել։ 4. յրաւեն ածանել, մտալ։ բայբայել գիտոյութիւն։ Ի բաց քշել զմիտս։ 5. Հանդուսանաւ ածանել։ Հանգիստ։ պետութ։ 2. Խոտոր պրտիւ։ ուշադ։ 3. տուզմիտ։ Ընդարձակ իմիտս։ 4. Ջերմեռանդ։ Ընդարձակ իմիտս։ 4. Ջերմեռանդ։ Ընդարձակ իմիտս։ 5. Լաւ իմիտս։

Spargimento, *sm.* effusion, f. 2. distraction, f. Ցիրուցան։ Տարագրիւ։ տարածումիւն։ 2. առանձնութիւն։ յրաւեն մտալ։ բայբայումիւն։ պետութ։ պետութիւն։ Խոտոր։ 2. Ջերմ տուզմիտ։

Spargirica, *sf.* spagirique, f. պարզագործութիւն։ Լքի Հալ Խոտոր։

Sparire, *vn.* disparaître. 2. s'évanouir, se dissiper, se perdre. 3. s'éclipser, paraître moins beau en comparaison. չիմիտ։ անհետ լինել։ 2. անցանել։ հազանել։ տալանել։ 3. Ի վայր չիանիտ գտանել։ Նուազագոյն լինել։ (առ այլով)։ Ի բաղձանել։ Դադարիտ ուշոյ։ 2. տարբերիմ։ Ի բաղձանել։ 3. տալ ուշոյ ի բաղձանել։

Sparizione, *sf.* disparition, f. չիմիտիւն։ առնետառութիւն։ Ի բաղձանիւն։ Դադարիտ ուշոյ։

Sparlamento, *sm.* médisance, f. չարախօսութիւն։ Լքիմ։

Sparlare, *va.* médire. չարախօսել։ բամբասել։ Լքիմ խոտոր։

Sparlatore, *sm.* diffamateur, détracteur, médisant, m. չարախօս։ բամբասող։ Լքիմ պետութ։ Ցիրուցան։

Sparmiare, *va.* épargner. խնայել։ զնդալ։ Ի բաղձանիւն։

Sparnazzamento, *sm.* gaspillage, m. dissipation, f. վատնումիւն։ Ծախք։ տալանել։ Ցիրուցան։ պետութ։ Ի բաղձանիւն։

Sparnazzare, *va.* dissiper, éparpiller. յրաւել։ վատնել։ Ծախել։ տալանել։ Ցիրուցան։ Ի բաղձանիւն։

Sparnazzatore, *sm.* dissipateur, m. վատնիչ։ Ի բաղձանիւն։

Sparnicciare, *va.* éparpiller, dissiper. պրտիւել։ ցանել։ յիր եւ. ցան ածանել։ տիալ։ տալանել։ Ցիրուցան։ Ի բաղձանիւն։

Sparniccio, *sm.* éparpillement, m. յրաւեն։ տիալ։ պրտիւմիւն։ տալանել։ Ցիրուցան։ Ի բաղձանիւն։

Sparo, *sm.* décharge d'armes à feu, f. տալանել (Հրազանիչ)։ (Ի)ետ)։ տիալ։ պալանել։ Ցիրուցան։

Sparpagliamento, *sm.* éparpillement, désordre, m. յրաւեն։ վատնումիւն։ չիմիտ։ խառնակութիւն։ պետութ։ Ցիրուցան։ պետութ։ Ի բաղձանիւն։

Sparpagliare, *va.* semer çà et là, éparpiller, disperser. վատնել։ ցանել։ յրաւել։ խառնակել։ պետութ Ցիրուցան։ պետութ։ Ի բաղձանիւն։

Sparpagliatamente, *av.* confusément. խառն ի խուռն։ ցան եւ. յիր։ պետութ։ Ցիրուցան։ Ի բաղձանիւն։

Sparpaglione, *sm.* petit papillon, m. պր ընդվզոյական բնդանդ։ անկայր, անպտոյ ի ցանս։ պետութ։ պետութ Ցիրուցան։ պետութ Ի բաղձանիւն։

Sparsamente, *av.* çà et là. առա անդ։ յիր։ ցան եւ. յիր։ վայրապատիւ։ պետութ։ Ցիրուցան։ պետութ։

Sparso, a, *a.* répandu, épars. 2. marqué, teint, coloré, *e.* 3. disperse, éparpillé, *e.* 4. répandu, divulgué, *e.* 5. disparu, dissipé, *e.* 6. évasé, *e.* տարածեալ։ տարած։ պարզեալ։ լայնեալ։ 2. Ներկեալ։ պրատեալ։ 3. յիր եւ. ցան։ վարտաեալ։ պիւռ։ 4. Հրատարակ։ Տարածեալ։ 5. անհետացեալ, չիր յաշոյ լեալ։ 6. (անօմ) լայնաբերան։ լայն բերանով (սրուակի)։ պետութ։ Ցիրուցան։ 2. պետութիւն։ Լեռնեռնիչ։ Ցիրուցան։ 3. պետութ։ Ի բաղձանիւն։ 4. Խոլ։ Հալ օձոյ։ 5. պետութ։ Խոլ օձոյ։ 6. Ի բաղձանիւն։ (Խոտ)։

Spartamente, *av.* séparément, à part. առանձին։ ուրոյն։ Ի բաղձանիւն։ պետութ։

Spartatamente, *av.* à part, séparément. 2. diffusement, au long. ուրոյն։ առանձին։ 2. Ծիծաղիր բանիւք։ Ի բաղձանիւն։ պետութ։ Ցիրուցան։ 2. պետութ։ Ի բաղձանիւն։

Spartàto, a, *a.* écarté, *e.* 2. partagé, coupé en deux. Ցիրուցան։ պետութ։ 2. յիր եւ. ցան գտանել։ բաժանեալ։ պետութ։ Ի բաղձանիւն։

Spartibile, *a.* divisible. բաժանելի։ բաժանական։ պետութ։ Ի բաղձանիւն։

Spartigione, *sf.* division, séparation, f. Ցիրուցան։ պետութ։ Ի բաղձանիւն։

Spartimento, *sm.* union, f. 2. distribution, f. partage, m. 3. (t. di chim.) départ, m. բաժանումիւն։ պետութ։ Ցիրուցան։ 2. բաշխումիւն։ բաժանումիւն։ 3. գաւառիմ ոսկոյ յարծաթոյ։ պետութ։ 2. պետութ։ Ի բաղձանիւն։ 3. պետութ։ Ի բաղձանիւն։

Spartire, *va.* séparer. 2. partager. անջատել։ գաւառիմել։ 2. բաժանել։ պետութ։ պետութ։ Ի բաղձանիւն։ 2. Խոտ։ Ի բաղձանիւն։

Spartitamente, *av.* séparément. ուրոյն։ առանձին։ պետութ։ Ի բաղձանիւն։

Spartizione, *sf.* division, f. partage, m. բաժանումիւն։ բաշխումիւն։ պետութ։ Ի բաղձանիւն։

Spàrto, a, *a.* épars, parsemé, répandu, *e.* տարածեալ։ ցրտեալ։ ցան եւ. յիր։ պետութ։ Ի բաղձանիւն։ պետութիւն։ Ցիրուցան։

Sparutello, a, *a.* pâle, blême. գնդեալ։ ոսկոյն։ պետութ։ Ի բաղձանիւն։

Sparutezza, *sf.* maigreur, pâleur, f. գնդեալութիւն։ Ծիրանեալութիւն։ պետութիւն։ Ի բաղձանիւն։

Sparutino, a, *a.* chafouin, *e.* փոքր մի գնդեալ։ Ծիրանեալ։ գնդեալ։ Խոտ։ Ցաղոտ։ պետութ։ Ի բաղձանիւն։

Sparuto, a, *a.* maigre, chétif, ve. défait, *e.* գնդեալ։ Ծիրանեալ։ Ցաղոտ։ Խոտ։

Sparvierato, a, *a.* qui marche vite. 2. (navire) léger. արագաման։ Ի բաղձանիւն։ 2. արագընթաց (նաւ)։ պետութ։ Ի բաղձանիւն։ 2. Խոտ։ (Ի)ետ)։

Sparvieratore, *sm.* fauconnier, m. բազեակալ։ բազեահիր։ Լքիմ պետութիւն։

Sparviere, *sm.* épervier, m. 2. truelle, f.

Sparviero, *sm.* épervier. 2. truelle, f. Ցրտակ։ Ցաղոտ։ Ի բաղձանիւն։ 2. տափասակ կրոյ։ Ծիրանի տափասակ։ Լքիմ պետութ։ Ի բաղձանիւն։ 2. Լքիմ պետութ։ Ի բաղձանիւն։

Spàsa, *sf.* panier plat, m. կողով։ տափասի տափասակ։ պետութ։

Spàsima, *sf.* spasme, m. տանգուստ։ Ծիրանեալ։

Spassionatézza, *sf.* apathie, f. ապաոաթիա ի կարեաց. ի յուզից ոչ-ոց. անաչառաւթիւն. հեզ. անդ ընկ ոչ ումեք.

Spassionato, a, *a.* apathique, sans passion. ապաո ի յուզից ոչ-ոց յասելագիտ. անաչառ. խոյս-տուց. հանդիպ. անդրանդ.

Spasso, *sm.* passe-temps, m. récréation, f. զբօսանք · զբօսրուեաթիւն · զուարճասիրութիւն · պտոյտք · զբօսանաւթիւն. խրնճոյք. խնդութիւն.

Andare a —, aller se promener. երանել ի զբօսանս · երանել ի տեղիս. ընկնել ի խնդութիւն.

Dare —, réjouir, amuser. զբաւոյցանել. ուրախ առնել. խրնճոյթիւթ · տալ խնդութիւն.

Spastare, *va.* détacher la pâte. 2. nettoyer. ի բաց կարել. զանգուածն. 2. ի բաց պարզել. յատկել. արբել. պէտ եթէ նեարեալ խառնուտ ընծայեսցի. 2. ընդ-ելեարել.

Spastojare, *va.* ôter les entraves. հանել զռանգաթաց · զոտից · զերկանից · զոտից ոեռոնելոց · ընծայեցուցանել.

Spastojarsi, *vp.* se débarrasser, se tirer d'embarras. ապաոել զանձն. ի թափել զանձն. պարել. խրնճոյթ ընծայեալ. ելուզանիլ.

Spato, *sm.* spath, m. ապաոի · պարզ. բարեկոր ի յոմս · հանգոյն լինաոիթեան · պէտ նեվ ի ոոյ.

Spatola, *sf.* spatule, f. գդալ ինչ բժշկից · ելուզան · ելուզեղէն.

Spatriare, *va.* expatrier. մերել հանել ի հայրենի գաւառէ · տարապիր առնել. զատ աշխարհ հանել. ի-հեռանական տ-ուրեւ. ընծայեցուցանել.

Spatriarsi, *vp.* quitter les usages de sa patrie. ի զատ գնալ ի հայրենիս. ապաոաոել ի հայրենի կարգաց · սեռից վիլուրենիեան ի-հեռանալ տ-ուրեւ · ապրելիս ի-նոր ի-հեռաստ.

Spatulato, a, *a.* spatulé, e. ոեւագոիեպ (ան-ոին) · նմին պէտի (ի-պէտ-ի).

Spauracchio, *sm.* épouvantail, m. 2. peur, frayeur, f. երկնչել · արհաւիրք. 2. երկնչող · ան· ծրբեալ-ոբ · ոխ-ոին-ոբ. 2. երբեսս.

Spaurare, *va.* effrayer, épouvanter. զարհուրեցուցանել. երկնցուցանել · ծրբեցուցանել.

Spaurevole, *a.* effroyable. ահ-ոպիեռ. երկիւղ-գոյից · ծրբեսս-ոն.

Spauriménto, *sm.* peur, f. effroi, m. երկիւղ · զարհուրանք · ծրբեսս.

Spaurire, *va.* épouvanter. երկնցուցանել · պաոեցուցանել. ծրբեցուցանել · ծրբեսս-ոնել. — *vn.* prendre l'épouvante. 2. quitter la peur. զարհուրել · պաոել. 2. ի բաց մերժել զերկիւղն. ծրբեսս. 2. ծրբեսս-յոս պէտ խնա պրուեսք.

Spauróso, a, *a.* peureux, sauvonneux, se. երկչոտ · խուսնաձայ · ծրբեսս.

Spavalderia, *sf.* effronterie, impudence, f. անամօթութիւն. լպրծութիւն · ոբ-ոբ-ուեսն · խոնոպելիք.

Spavaldo, a, *a.* impudent, effronté, e. անամօթի · լպիրծ · խոնոպիչ · ոբ-ոբ. ո-ոնհանաչ.

Spavenio, *sm.* epervin, m. սքոս ինչ պրուեսք ձիոց · ոի ոյ-ոչ-ինս պէտ ոշ իւլեին.

Spaventachio, *sm.* épouvantail, m երեսուիչ. ծրբեսս-ուբ.

Fare una —, faire une mercuriale, bra-

Spasimaré, *vn.* avoir des convulsions. 2. être éperdument amoureux, être amoureux à la folie. 3. souhaiter vivement. 4. avoir bien de la peine. տանջալ. պատանալ զգուանեաց ջղաց · 2. տագնապ · վառել բորբոքել ի սէր · մոլել · կորել · շաշինել. 3. անհնալ. յանկանաչս. 4. տաժանել. վատասարկել լինել. · պէտ իւլեին-ոբ-ուբ. 2. · ելեբ· ոեիեան ոչ-ոց · ելեբան պեւլուբեր. 3. · ելուբ հառեիլ ոչ-ոց · ոբելաբեր. 4. ճել· ուբ. ոեհան ոչ-ոց ·

— di sete, di fame, mourir de soif, de faim. պապակիլ · ոոչանալ լինել. ծրեիել. ոոոոոոլ-ուբ-ոեան, ո-ելբան եոլ-ոբ ·

— la roba, dissiper, gaspiller son bien. վատնել գնիս. ելուբեիեան ոեելոբ կենս ·

Spasimataménte, *av.* avec des convulsions. 2. passionnement, vivement. տանգոյզ · յատակ · զգոյզով ջղաց · 2. ոաոաիի · բուռն. ոոբիեան-ոբ. ջերմեիբոեն · պէտ ոբ-ոբ-ելբ-ոբ · 2. · ելբ ելեբ ·

Spasimato, a, *a.* qui a des convulsions. 2 amoureux, se. անկեալ ի ջղաձգութիւն ջղացեալ. զբաոեալ ի ցաւս ջղաց. 2 · չարեիալ · կոգեալ · մոլեալ · չարեալ ի սէր · պէտ իւլեին. 2 · ելբ· ոեիեան ·

Spasimo, *sm.* Spasima.

Spasmo, *sm.* Spasma.

Spaso, a, *a.* plat, ouvert, étendu, e. տափակ · պարզ · ոարաձակ · ելոոոբ · խոյբ ·

Spassamentáre, *vn.* se divertir. զբօսանալ. զուարճանալ · ոբաոե լինել. ելուբեիեան · ոեիեան լինել ·

Spassaménto, *sm.* passe-temps, amusement, m. զբօսանք· զուարճութիւն. ելուբեիեան. ոեիեան ·

Spassarsi, *vp.* se récréer, s'amuser. զբօսանալ· զուարճանալ· զուարճանալ· ելուբեիեան· ոեիեան լինել ·

Spasseggiaménto, *sm.* promenade, f. զբնմք· զբօսանք · * տուգալ· ելուբեիեան · ոեիեան ·

Spasseggiare, *va.* se promener. զբնմ ան· ոեալ· զբնալ· զբօսանալ· * տուգալ եբեի· ոեիեան ելեբեիեան · ելուբեիեան ·

— l'ammalto nato, n'oser sortir crainte d'être arrêté pour dettes. չիելել ի բաղ ի չբաոպառի առ երկիւղի պարտականաց · պէտ ոբելաբ եոլբ-ոբեան ոեիեան ելեբեիեան ·

Spasseggiáta, *sf.* promenade, f. զբօսանք· զնմք · ելուբեիեան ·

Spassévole, a, amusant, réjouissant, e. զբօսանիչ · ուբաիաբար· ելուբեիեան· ելուիչ ·

Spassionárisi, *vp.* se dépouiller de toute passion. ի բաց մերձենալ յամենայն աեբե. ապաոեալ ի կարեաց. ի յուզից ոչ-ոց· պարզել զոյզս չարժմանց· ոեիեան· ելեբան ելուբեիեան· ոբ-ոբ ելբան ·

Spassionatamente, *av.* sans passion, sans prévention. առանց կարեաց· առանց յուզից ոչ-ոց· յատակաիա ճառի· առանց ճառնականեան. ձեղ պէտ ելուբեի ելուիչ ելեբոյբեաբ· զբաբբեաա· ոեիեան·

Spassionatézza, *sf.* apathie, f. ապաոաթիա ի կարեաց. ի յուզից ոչ-ոց· անաչառաւթիւն. հեզ. անդ ընկ ոչ ումեք ·

Spassionáto, a, *a.* apathique, sans passion. ապաո ի յուզից ոչ-ոց· յատակաիա. անաչառ. խոյս-տուց. հանդիպ. անդրանդ.

Spasso, *sm.* passe-temps, m. récréation, f. զբօսանք · զբօսրուեաթիւն · զուարճասիրութիւն · պտոյտք · զբօսանաւթիւն. խրնճոյթ. խնդութիւն.

Andare a —, aller se promener. երանել ի զբօսանս · երանել ի տեղիս. ընկնել ի խնդութիւն ·

Dare —, réjouir, amuser. զբաւոյցանել. ուրախ առնել. խրնճոյթիւթ · տալ խնդութիւն.

Spastáre, *va.* détacher la pâte. 2. nettoyer. ի բաց կարել. զանգուածն. 2. ի բաց պարզել. յատկել. արբել. պէտ եթէ նեարեալ խառնուտ ընծայեսցի. 2. ընդ-ելեարել.

Spastojáre, *va.* ôter les entraves. հանել զռանգաթաց · զոտից · զերկանից · զոտից ոեռոնելոց · ընծայեցուցանել.

Spastojársi, *vp.* se débarrasser, se tirer d'embarras. ապաոել զանձն. ի թափել զանձն. պարել. խրնճոյթ ընծայեալ. ելուզանիլ.

Spáto, *sm.* spath, m. ապաոի · պարզ. բարեկոր ի յոմս · հանգոյն լինաոիթեան · պէտ նեվ ի ոոյ.

Spátola, *sf.* spatule, f. գդալ ինչ բժշկից · ելուզան · ելուզեղէն.

Spatriáre, *va.* expatrier. մերել հանել ի հայրենի գաւառէ · տարապիր առնել. զատ աշխարհ հանել. ի-հեռանական տ-ուրեւ. ընծայեցուցանել.

Spatriársi, *vp.* quitter les usages de sa patrie. ի զատ գնալ ի հայրենիս. ապաոաոել ի հայրենի կարգաց · սեռից վիլուրենիեան ի-հեռանալ տ-ուրեւ · պէտ նեվ ի ոոյ.

Spatulato, a, *a.* spatulé, e. ոեւագոիեպ (ան-ոին) · նմին պէտի (ի-պէտ-ի).

Spaurácchio, *sm.* épouvantail, m. 2. peur, frayeur, f. երկնչել · արհաւիրք. 2. երկնչող · ան· ծրբեալ-ոբ · ոխ-ոին-ոբ. 2. երբեսս.

Spaurare, *va.* effrayer, épouvanter. զարհուրեցուցանել. երկնցուցանել · ծրբեցուցանել.

Spaurévole, *a.* effroyable. ահ-ոպիեռ. երկիւղ-գոյից · ծրբեսս-ոն.

Spauriménto, *sm.* peur, f. effroi, m. երկիւղ · զարհուրանք · ծրբեսս.

Spaurire, *va.* épouvanter. երկնցուցանել · պաոեցուցանել. ծրբեցուցանել · ծրբեսս-ոնել. — *vn.* prendre l'épouvante. 2. quitter la peur. զարհուրել · պաոել. 2. ի բաց մերժել զերկիւղն. ծրբեսս. 2. ծրբեսս-յոս պէտ խնա պրուեսք.

Spauróso, a, *a.* peureux, sauvonneux, se. երկչոտ · խուսնաձայ · ծրբեսս.

Spavalderia, *sf.* effronterie, impudence, f. անամօթութիւն. լպրծութիւն · ոբ-ոբ-ուեսն · խոնոպելիք.

Spavaldo, a, *a.* impudent, effronté, e. անամօթի · լպիրծ · խոնոպիչ · ոբ-ոբ. ո-ոնհանաչ.

Spavénio, *sm.* epervin, m. սքոս ինչ պրուեսք ձիոց · ոի ոյ-ոչ-ինս պէտ ոշ իւլեին.

Spaventáchio, *sm.* épouvantail, m երեսուիչ. ծրբեսս-ուբ.

Fare una —, faire une mercuriale, bra-

vade. երկեզ է մաս արկանել. պատռ. Հասակած առնել. ծոքի. լեզեզ լինել.

Spaventàggine, sf. ի frayeur, épouvante, f.

Spaventamento, sm. ի effroi, m. զարհուրանք. զառգիանք. ահ. ծոքիս.

Spaventáre, va. épouvanter. ահաբեկել. պահուցանել. ծոքիս-ընել. — vn. craindre. երկնչել. արագիկ լինել. սոսկալ. ծոքիս.

Spaventaticcio, a, a. effaré, troublé, e. սահկիկ մի երկուցեալ. խռովեալ. պէտ ու ծոքիս-ող.

Spaventazióne, sf. effroi, m. épouvante, f. երկեզ. ծոքիս.

Spaventévole, a. épouvantable, effroyable. 2. extrême, excessif, ve. prodigieux, se. 3. affreux, se. horrible, tres-difforme. ահաւոր. ահեղ. սոսկալի. 2. անշնորհիւ. մեծ նորանման. սասկիկ. 3. ժանտասոսկիլ. չարասոս. ծոքիս-առնի. 2. ըստ. — ելոյզ. ահով. դիսին. սիրելի. 3. ի՛ր ելոյզին.

Spaventevolmente, av. épouvantablement. 2. extrêmement. ահաւորին. զարհուրանաւք. 2. անշնորհիւ. մեծաւորս. կարի. ծոքիս-ոյն. ծոքիս-ուք. 2. ելոյզիկ.

Spavénto, sm. épouvante, frayeur, f. 2. épavrin, m. արհաւիրք. երկեզ. 2. ախտ պռունգից ձիոյ. ծոքիս-. ծոքիս. 2. ի՛ր այլ ելոյզին.

Spaventóso, a, a. effrayant, e. 2. timide, craintif, ve. ահեղ. սոսկալի. 2. երկնաւոր. ծոքիս-առնի. 2. ծոքիս-ի.

Spaziáre, vn. s'écarter, s'égarer, errer çà et là, se promener. ի՛ահանակ. յաձել. ձեռել. գնդալ. ձեռ առեալ չորել. պռոլանել. ի՛եզելիս-. ի՛եզելիս-ի.

Spazieggiáre, va. espacer. կարգել յիւրաքանչիւր տեղւոյ զանջրպետս(նշանագրաց). ի՛եզելիս ի՛եզելոյ ալոյնս ի՛ուրան ծոքիս-ի.

Spazientársi, vp. s'impatienter, perdre la patience. կարճամել. ի՛եզաբանել. ի կարճամութիւն հասանել. յժուժալ. ի՛ուրան ի՛եզելիս-ի.

Spazievole, a. spacieux, se. ընդարձակ. անդորր. լայնանիւն. ի՛ենիկ.

Spázio, sm. espace, intervalle, m. 2. intervalle, temps, m. 3. (t. di stam.) espace, m. անջրպետ. անջրպետութիւն. վայր. բացատ. ի՛ամանակ. 2. անջրպետութիւն ժամանակի. ժամանակ. 3. զաւասող. անջրպետ (նշանագրոց). ի՛ալիկ. պրոլեր. 2. պրոլելիկ. ի՛ուրան. 3. ի՛ուրանակ ի՛ուրանակ ի՛ուրանակ ի՛ուրանակ.

Spazióso, a, a. vaste, spacieux, se. ընդարձակ. լայն. անդորր. լայնանիւն. ի՛ենիկ. ի՛ուրան.

Spazzacammino, sm. ramoneur, m. մաքրիչ ծխանի. ծխոյ ի՛ուրանիկ.

Spazzacontráde, sm. fainéant, lambin, m. զառաբկասուն. չիեզու. ի՛ափառական. ի՛ուրան. պոլ ի՛եզեն. ի՛ուրան.

Spazzaforno, sm. écouvillon, m. մաքրիչ գործի Տիեզի. ուռ Տիեզի. ի՛ուրան ի՛ելիս.

Spazzaménto, sm. action de balayer, f. մաքրելոյ. ուռիլանութիւն. ի՛ելիս-ելոյ.

Spazzare, va. balayer. 2. vider, débarrasser, nettoyer. 3. épousseter, frapper. ուռիլ. ծելոյ. մաքրել. 2. արբել. ի՛ափել. Տանել. պռոլանել. 3. Տարկանել. զան Տարկանել. ի՛ելիս-ելոյ. 2. ի՛ուրանելոյ. պոլելոյ. 3. ի՛ուրան. ի՛ուրան.

Spazzarsi, vp. se dépêcher. փութալ. ձեռիլ. արբել. ուռիլ ի՛ելիս. ի՛ելիս-ելոյ. ի՛ելիս-ելոյ.

Spazzatójo, sm. écouvillon, m. ուռիլ Տիեզի. ի՛ուրան ի՛ելիս.

Spazzatúra, sf. balayures, ordures, épluchures, f. pl. ուռիլանք. ապա. ի՛ելիս-ի՛ելոյ. ի՛ելոյելոյ.

Spazzavénto, sm. lieu où le vent donne beaucoup, m. Տոզմանուն վայր. բաւ ի՛ելիս-ելոյ.

Spazzino, sm. balayeur, frotteur, m. ուռիլ. ի՛ելիս-ելոյ.

Spázzo, sm. pavé, plancher, m. յատակ. քարապատակ. սալասպանման յատակ. պեռ. ելոյ. ի՛ուրան. ի՛ալ պեռելոյ.

Spazzola, sf. époussette, brosse, vergette, f. 2. branche de palmier, f. 3. fauber, m. ուռիլ. 2. կոզր. սաս արմաւենոյ. 3. չուանեայ ուռիլ հատուց. պեռիս. 2. ի՛ուրան. ի՛ելիս-ելոյ ի՛ելիս-ելոյ.

Spazzolare, va. épousseter, brosser, vergeter. մաքրել ուռիլով. պեռելոյ.

Specchiájo, sm. miroitier, m. Տարասպագիս Տալելոյ. ելոյ. ելոյ ի՛ուրան.

Specchiáre, va. regarder, fixer. 2. examiner. պլոյելով Տալել. Տալել զան. 2. քննել. ոճով մամբ Տալել. ի՛ելիս-ելոյ, պէտ պէտ ի՛ելիս-ելոյ. 2. ի՛ելիս-ելոյ. — vn. } se mirer, se regarder dans

Specchiársi, vp. } le miroir. 2 regarder fixement. Տալել ի Տալելոյ. պլոյելով Տալել ընդ երեսս իւր ի Տալելոյ. 2. անկնաղդ լինել. յառեալ Տալել. պլեալ. ելոյ ի՛ուրան. 2. պէտ պէտ ի՛ելիս-ելոյ. — in alcuno, prendre qn. pour modèle. օրինակ առալի գնել զոր. Տալել յոր իրրեւ ընդ օրինակ. ելոյիս ի՛ուրան ելոյ.

Specchiáto, a, a. représenté dans le miroir. 2. parfait, excellent, e. 3. clair, évident, e. Տեսեալ, երեւեալ ի Տալելոյ. 2. կատարեալ. ալոյիս. 3. լուսաւորագիծ. պայման. ելոյ ի՛ուրան ի՛ելիս-ելոյ. 2. ի՛ելիս-ելոյ. ի՛ուրան. 3. ելոյ. ի՛ելիս.

Specchiétto, sm. petit miroir, m. 2. abrégé, m. 3. cristal coloré qu'on joint aux pierres précieuses qui sont trop minces. Տալելիկ փոքրիկ. 2. Տամառատեալ մատեան. բռվանդակութիւն. 3. ապակի գունաւոր զոր ընդելուզանեն ընդ ծանր ականս. ելոյ ի՛ուրան. 2. ի՛ելիս. 3. ի՛ուրան ելոյելոյ ի՛ուրան ելոյ ի՛ուրան ելոյելոյ ի՛ուրան ելոյելոյ.

Specchio, sm. miroir, m. glace, f. 2. miroir, m. 4. fig. exemple, m. 5. sorte de registre

à Florence, f. livre des dettes, m. Հայելի· ապահի· 2· մարմին լուսատու· 3· զարդ ինչ փայտեայ ի կերպարանս վահանի ի խելս նաւու· 4· օրինակ· կապարար· 5· արձա- նագիր ինչ գիրգրնացուց· կիր պարսաց· ա- յլս· 2· ֆարլուի· այս կեղ խոլոչանեցեալ· 3· կիր Նեչոս· 4· կոչնանեալ· 5· գիշերելուց պիր ոչ գայ· պ-ՈՒՒ-ս·
— ustorio, miroir ardent, m. կիզակէ Հայե- լի· աչեալ սոսնձ·

Speciale, ecc. v. Speziale.

Specie, sf. espèce, f. 2. forme, apparence, figure, f. 3. beauté, f. éclat, m. 4. idée, espece, f. 5. race, sorte, f. Կոչ· կերպա- րանք·* տեսակ· 2· կերպարանք· երեւոյթի· նմանութիւն· տեսիլ· 3· գեղ· գեղեցկու- թիւն· 4· տեսիլ, պատկեր մտաց· նմանու- թիւն իրաց նկարեալ ի միտս·* գաղափար· 5· ցեղ· ազգ· տոհմ· գարմ· ՈՒՒ· գիշա- էլուճ· ՈՒ-ուլ-ս· Նեվ· 2· ՈՈՒրեն· ՈՒՒնՒ· 3· ևՒ-ուԼ-ս· Հնո· 4· ՈՒ-ուՀՀ-ս· բԼոՀ· ֆեՀՀՈՈՒեի ՈՈ-ՈԼ· 5· ՈՒՒ· գիՀո· ՈՒ-ուՀ-ս·
Far —, faire impression, surprendre. գար- մացուցանել· գեղչան կիրիլ·

Specificamente, av. spécifiquement. առան- ձինն ինն օրինակաւ· մասնաւոր պարմանաւ· մի քան միոյէ· ՀաՀՀՈՈՈ-ՈՈՈՈՈ·

Specificare, va. spécifier. նշանակել, յայտ առնել գմասնաւոր մասնաւոր հանգամանս յատանձինն ինչ իրս իմանել· պատմել մա- նրապատում դնանակաւ· ՈոեԼ-ս· կիրԼ- Հեր պէս պ-ուՀ-ՈՒԼԼ ՈեՀ-ս կիրԼ-ս·

Specificatamente, av. distinctement. մեկին յայտնապէս· մի քան միոյէ· առանձինն հան- գամանաւ· ՀաՀՀՈՈՈ-ՈՈՈՈՈ·

Specificazione, sf. spécification, f. մաղ, մասնաւոր յայտնաբանութիւն· օրոշումն· իմանելն յատանձին ինչ հանգամանս· ՈոեԼ- ՈՈ· ՈՈեՈՈ·

Specifico, a, a. spécifique. կերպարանաբար· տեսչական·* տեսակարար· 2· տեսչական, առանձնին (գիշ)· ՀաՀՀՈՈՈ· 2· (պէս էԼԼե- ՈՈ ՈՈ-ՈՈ· ՈՈ-ԼԼ (էԼՀՀ)·

Specillo, sm. sonde, f. գործի չափելոյ գեռ- բութիւն վիրաց· կիրՈՈ-ՈՈ էԼ·

Speciosità, sf. beauté, f. éclat, m. վայելչու- թիւն· գեղ· կ-ԼՀ-ԼԼ-ՈՈ·

Specioso, a, a. joli, apparent, e. գեղեց- կատեսիլ· գեղեցիկ· բարեկոյս· կ-ԼԼ- Հ-ո-ՀՀ-ԼԼ·

Speco, sm. antre, m. grotte, caverne, f. ան- ձաւ· սպր· փայտ· Հ-ՈՈ-ո·

Spécola, sf. observatoire, m. դիտանոց· բ- ՈՈՈՀՀ-ո· Հ-ո-ո·

Spécolo, sm. dilatatoire, m. ընդարձա- կիչ կամ բացիչ գործի· պէս նեվ· կիրՈՈ-ո ՈՈ-ԼԼ·

Specula, sf. observatoire, m. դիտանոց· բ- ՈՈՈՀՀ-ո·

Speculabile, a. propre à être observé. զոր մարթ է նկատել, խորհել, դիտել· ՈՈ-ԼԼ-ՈՈ- ՈՈ-ԼԼ-ՈՈ-ԼԼ-ո·

Speculare, va. spéculer. 2. regarder, ob- server. Նկատել, դիտել, զէս լինել մտաւոր· մտաւորիչ լինել· խորհել· 2· դիտել· լրտե- սել· զէս ամն ունել· ՈեՈեՀՈ-ԼԼե ՈԼ-ՈՈ-ՈՈ-ո·

Speculativamente, av. en speculative, théo- riquement. մտաւոր· ի մտաս· Նկատական իմաս- ՀեՈ-ՀեՈ էԼե·

Speculativo, a, a. spéculatif, ve. Նկատող· գնդիչ· որ դիտէ մտաւոր· խորհի· 2· Հայե- ցական· Նկատական· մտաւորական· Ո- ՈԼ-ԼԼե Ի-ՈՈՈ· 2· ՀեՈեՈ· ՈոեԼե·

Speculatore, sm. speculateur, observateur, m. 2. explorateur, m. դիտող· Նկատող· ու- ոզ· գնդիչ· 2· լրտես· զէս· Ո-ՈՈՀՀ-ո ՈՈՈՀՀ· 2· ևՈեզԼ-ո· Ո-ոոոոո·

Speculazione, sf. spéculation, f. Նկատու- թիւն· դիտաւորութիւն· քննութիւն· ու- սանելն մտաւոր· մտաւորչութիւն· խոր- հուրդ· գործ· Հաւատոյ դիտութիւն (վասն ուսմանց)· ՈոեԼ· Ո-ՈՈՀՀ-ո· Ո-ՈՈՀՀ-ո· Ո- Ո-ոոո· Ո-ոոո·

Speculo, sm glace, f. miroir, m. 2. antre, m. grotte, f. Հայելի· 2· անձաւ· փայտա- պր· ՈՈեՀ· 2· ՈոեԼոո·

Spedale, sm. hôpital, m. Հիւանդասանն· Հիւանդանոց· գործանոց· 2· օտարանոց· պանդխտանոց· 3· հաս· ուսանելոյ գՀիւանդա- պ-ՈՈՀՀ-ո· Ի-ՈՈՈՀՀ-ո· 2· Ի-ոն· ՈՈեՀՀ-ո Ի- ՀՈՈՀՀ-ո· 3· Ի-ոՈՈՀՀ Ի-ոՀՀ·

Spedaliere , sm. hospitalier, m. 2. direc- Spedalingo ,teur, recteur de l'hôpital, m. Հիւծեալ ի կարգ հիւանդանոցին նրտ-ոս- գէսի· 2· վերակացու հիւանդասան· պ-ՈՈ- Ի-ոՈՈ ևեեՀՀ-ո· 2· Ի-ոՈՈՀՀ Ի-ոՈՈՀՀ·

Spedare, va. fatiguer les pieds. վատապա- բել ոտանի գոնս· վատանալի յուղս գո- յ-ոՀ-ոոՀՀ-ո Ի-ոՀՀ·

Spedatura. sf. lassitude, f. ի-ոՈՈեՀ- գՀի ոտից· պ-ոՀ-ոոՀ-ո Ի-ոոՀ-ո·

Spedicare, va. dépêtrer, délivrer, dégager. լուծանել գոտեպատն· արձակել· գեր- ծուցանել· ևեՀՈեՀՀ-ո ևՀՀ-ոոՀ· Ի-ոո- Ի-ոոՀ· ՈՈ-ո ՀՈՈՀ·

Spediente, sm. expédient, moyen, m. res- source, f. Ձեռք· գործան· Հայի ոչի ակը· Ի-ոոՈ· ոոոոՈՈ· ՈՈՀ· ոոոոո· Ի-ոո·
— a. nécessaire, propre. պիտանի· օգտա- կար· կարելոր· պատշաճական· Ի-ոՀՀ· Հա- ոոոո· Ֆ-ոՀ-ոԼ ոոյոոՀ· Ի-ոոո·

Spedire, va. expédier, dépêcher. լուծանել գուշ ածանել· գիմաբել· գՀիմանալի ի գլուխ Հանել· գՈա- բել· ոո-ո ևՀՀ-ոոՀ· Ի-ոՈՈոո ոո-ՈՀ· Ի- ոեՈՈՀՀ-ո·

Spedirsi, vp. se dépêcher. 2. se dégager. գուշանալ· Ձեռն· անապարել· 2· պրծա- նել· ապրել· ի միոէ գանձն· ևՀՀՈՀՀ-ո Ի- Ի-ոո· 2· Ֆ-ոո-ոՈՀՀ-ո·

Speditamente, av. promptement, en diligen- ce, vitement. 2. distinctement, couram- ment. գուշագՀա· պրպ պրպ· Ձեռագոյ· 2· անապարել· անՀատան· յատանգոյնս· ՈՀՀե Ի-ե· Ի-ՈՈՀՀ-ո· 2· Ի-ՈՈՀՀ-ո· այ- ոոՀՀ-ո· ոեԼե ոեԼե· ևՀՀՀ ևՀՀՀ (ևՀՀՈՀՀ)·

Speditézza, *sf. vitesse*, promptitude, f. ա-րագութիւն. Հնց. շտապախթիւն. ըն-թացք. կառնելէ.

Speditivamente, *av. en diligence*, promptement. փութով. արագ. ժնաւ. Հնգով. պարերէ իլէ. ժնէլէ իլէ.

Speditivo, a, *a. expéditif*, ve. prompt, e. փութաւոր. շտապ. արագ. լաւասէր. կառնել.

Spedito, a, *a. expédié*, délibéré, achevé, e. 2. libre, dégagé, e. 3. prompt, diligent, dégagé, e. 4. libre, aisé, e. վճարեալ. բա-վարդակեալ. կատարեալ. 2. ազատ. պեր-Հնալ. 3. փութի. փոր. շտապ. 4. դիւրին. անխոչտան. գիւրագործ. պէհիլ. Բնական. օլնալ. դուռ էշէրտըլըէ. 2. ազատ օլնալ. ազատ. 3. շէրտի. շէրէֆ. 4. իլէլի. ասան.

Egli è —, *c'est fait de lui.* վճարեալ է վասն Հորա. իւլի պէհիլ.

Spedizione, *sf. expédition*, f. 3. hâte, diligence, promptitude, f. կատարածին. վճա-րուժիւն. 2. գործ պատրաստի. արշաւանք. Նաշատանդիւթիւն. 3. Հնգ. փութի. թեամ-արագութիւն. պէհիլիւթ. Բնական իմի. 2. Հնգիւթ. 3. շտրեն. Հնգիւն.

Spedizioniere, *sm. expéditionnaire*, m. գաչ-ատնակաց Տրովարտակաց քաշնամպագործն. Իմ Հոգուածըն ուշր տիրնիպ. Գերմանագոր-ռոս.

Speglio, *v.* Specchio.

Spegnere, *va. éteindre.* 2. amortir, suffoquer. 3. détruire, exterminer, abolir, déraciner. 4. effacer. չիմցանել. խափա-նանել. 2. չիմցանիլ (գլաուսիլ). ցա-Տագանել. գնաուցանել. 3. Հետաքաղաղ առնել. Հգնանել. Չնիել. սասանել. ար-մատաթի իրլել. 4. Հգնանել (գնշանագրէն). Հեռացրել. 2. Հեռիրել. ուշանիլ. 3. չգլուխ. Հոգոց կիլել. Հբլնիլ. Հեռեռնե-ռեն Գօգոցրուհ. ծծուլբը Հեռեռոցրել. 4. (Հոշը) ոգուհ.

Spegnimento, *sm. extinction*, f. 2. extirpation, abolition, f. չիմցումն. Հեռեռոցրել. 2. Իոշ կիլել.

Spegnitójo, *sm. éteignoir*, m. խափանիչ. գործի չիմցանելոյ գծուան ի կերպարանս գանգակի. Համ-Հեռեռոցրելոյ Բեռնելի տե-ւլոյ.

Spelacchiare, *va. peler.* գերծուլ. գչերա-ձել գործել. փետել. Հոլնել. Ռեռոռնել կիլել.

Spelagare, *vn. sortir de la mer.* Հլանել ի ծովէ. Հլանել ի ծանծաղ. Հեռեռոցն Հբե-ւել.

Spelare, *va. peler.* փետել. գերծուլ. գմազ. Հոլնել. Ռեռոռնել կիլել.

Spelársi, *vp. perdre son poil.* մազռել. ցեշ-կել. Հալնել Հեռեռոցրել. Ռեռոռնել Հեռեռոցրել.

Spelazzáre, *va. éplucher la laine.* շնորել. արրել գեղմն. Հեռ Ռեռոռնել.

Spelazzino, *sm. épluchеur de laine*, m. գե-արիչ. արրիչ գեղման. Հեռ Ռեռոռնել.

Spélda, *sf. épeautre*, m. կարմրացորեան. * Հաւար. գարեշորհ.

Spellamento, *sm. excoriation*, f. մորթ ամր-մորթելը. Հեռէ Հշրելոյ, Հեռելը.

Spellare, *va. déchirer la peau.* մորթել. գերծանել գմորթէ. Հեռէ Հշրելոյ, Հեռելը.

Spellicciársi, *vp. se harpailler.* ընդհարիլ. Հեռ միմեանց. կռուիլ. Հեռեռնելիլ.

Spellicciatúra, *sf. morsure de chiens entre eux.* 2. fig. réprimande sévère, mercuriale, f. խածուածէ շանց գիմեամն. 2. խիստ կշտամբանք. գասն յանդիմանութիւն. Հեռ-Հեռելոյ գերծանելոյն շարհ. 2. Հեռուին Բեռնելի.

Spellicciása, *sf. sénegon, chardon sauvage*, m. գայլի եկեղ. Հեռուն Հեռէ Հեռեռնել.

Spelónca, *sf. grotte*, f. 2. repaire, m. անձաւ. սպր. 2. որջ. սպատէն. կայան. Հա-ւարտ. 2. Հեռ. (Հեռ-ըշ) Հոռնելը.

Spélta, *v.* Spelda.

Spéme, *sf. espérance*, f. espoir, m. յոյս. սպասումն. Հոռնի.

Spendente, *a. dépensier*, e. վատնող. Բեռնէ Հոռնել. Հեռ-ոռնել.

Spéndere, *va. dépenser.* 2. acheter, faire la dépense de... 3. employer, consumer. 4. exposer. 5. se prévaloir de qn. compter sur lui. Ռեռնել. վատնել. ցրուել. 2. գնել, պատ. Ռեռնել գինս (գիրս Բիչ). 3. Հ կիր արկանել. ընդ գործ ածել. վարել. 4. ար-կանել. գնել (գանձի Հ ասնիպան. Հ վտանգ). 5. Հ ձեռն առնու գոր. յանձն առնել. ա-ռել Հրս Բիչ. աշ. Հոռնե կիլել. 2. Հեռե-ռոլնե. Հոռնեն ըշրնե. Հոռե. Հոռոռ կիլել. 3. Հեռ-ըլոռնե. 4. (Ռեռնելիլը) Հե-ռե. 5. Ռեռնիլ իլէ Հեռ-ըլոռնե. գոր ևս ոչ-Հոռոռել կիլել.

Spendibile, *a. qu'on peut dépenser.* գոր մարիճ Ռեռնել. գիւրին Հ Ռեռնել. Բեռնէ Հոռոռ ոլոռ.

Spendimento, *sm. dépense*, f. Ռեռոռ. Հոռոռ. Հոռոռն.

Spenditóre, *sm. économe, pourvoyeur*, m. 2. prodigue, m. Հագարակաւ ասն. անուն. մասակարար. 2. Ռեռոռ. վատնիչ. Հեռոիչ Հոռոռ. 2. Բեռնէ կոռնի. գ-ոռնիչ.

Spéne, *sf. espérance*, f. espoir, m. յոյս. ակնկալութիւն. Հոռնե.

Spennaccháre, *va. plumer*, arracher les plumes. Ֆոռնել գվերատ. փետել գվերատ. Ռեռ Հոռնելը.

Spennacchiáto, a, *a. déplumé*, e. 2. dépouillé, mal vêtu, e. 3. confus, étonné, consterné, e. փետուռ. 2. գիշատատոր. 3. ապշեալ. Հիա-գեալ. պակրգեալ. Բեռնելո Հեռեռնելոռ, Հելոռնելոռ. 2. Հոռե. Հոռոռե կիլնիպ. 3. լոռոռելոռ. Հոռ գլոռ, Հեռլոռ ոլոռնիպ.

Spennacchio, *sm. plumet*, m. գարգանակ. փետուրք գարդի գլխոյ. օձոռոռ-ճ. Բեռ.

Spennáre, *va. arracher les plumes.* 2. nuire. Ֆոռնել գվերատ. փետել. Ռեռել գեձեռ. 2. գնատել. Բեռ-ռլնելոռ Հելոռ. 2. ոռոռ Հեռոռնել.

Spennatamente, *av. sans plumes.* առանց փետոց. առանց Ռեռոռ. Բեռ-ռոռնե.

Spensáre, *va. dispenser.* Ռեռոռել. Հոռոռ. Հոռոռն կիլնե.

Spensaría, *sf. grande dépense*, f. Ռեռոռ մե-Ռոռոռոռ. Հոռոռ վե Հոռոռիպ.

Spensieratággine, *sf. négligence, nonchalance*, f. անփութութիւն. յոլոլութիւն. Հ-ռեռնեռ-ելնե.

Spensieratamente, *av. négligemment.* անփութ|ութեամբ. յանփո|յանի. համեհ|ութեամբ.

Spensieratezza, *sf.* négligence, nonchalance, f. անշրադրութիւն. անուսումնասիրութիւն. հեղգութիւն. համեհութիւն.

Spensierato, a, a. négligent, étourdi, e. անփոյթ. անշրադ. հեղգ. համեհութ. ղեղեայ.

Spente, a, a. éteint, e. 2 privé, e. qui manque. 3. très-maigre, extenué, e. չիմկեալ. 2. զրկեալ. կամեալ. պակասեալ. 3. փոխ չդրժ. հիւծեալ. սեղմեալ. 2. հոգեմաշ. հիւծեալ. 3. ջեր եղեալ.

Spenzolare, va. pendre, balancer. կախել. առնել.

Spenzolone, a. qui est suspendu, e. կախեալ.

Spenzoloni, *sm.*) *pl.* կախազանաս. առելուածք.

Spera, *sf.* sphère, f. globe, m. 2. rayon, m. 3. espérance, f. 4. miroir, m. glace, f. գունդ. գնդակ. բոլորն բոլորակ. 2. ճառագայթի. 3. յոյս. 4. հայելի. սեղրեր. 2. լերեան. 3. խոհ. 4. սիրեր.

Sperale, a. rond, sphérique. գնդաձեւ. բոլորի. սեղրեր. նման նաւելական.

Speranza, *sf.* espérance, f. 2. crainte, f. doute, m. յոյս. ակնկալութիւն. 2. երկիւղ. կասկած. խոհ. 2. երբեմն. վերեսեր.

Speranzatamente, *av.* avec espoir. յուսով. յուսալից. խոհ եւ. առերսան.

Speranzoso, a, a. qui espère. յուսացեալ. ակնկալ. խոհ նոհ. խոհոլ.

Sperare, va. espérer, 2. attendre. 3. craindre. 4. estimer, penser, juger. 5. regarder à travers la lumière. յուսալ. սպի ունել. 2. սպասել. ակալ. սպասել. 3. երկնչել. խիմալ. կասկածել. 4. խորհել. համարել. հաշուել. 5. գնել, գնահել (գնաս) հանդեպ լուսոյ. առիմ. 2. սերեսեր. 3. երբեմն. նեղել. սեղրեր. 4. առիմ. առնիմ. ըշլաս իմիր. 5. (հասարակաբար) ինեղել ի հասարակ գործոն.

Sperdere, va. dissiper, détruire. ցրուել. եղծանել. ցրել. կորսանել. աւր. ինեղել իմիր. ցրուել.

— la creatura, avorter. անցուցանել զպտուղ. սեռոր սեղրեր.

— vn.) défaillir. եղծանել. կորնել.

Sperdersi, *vp.*) պակասել. ի հասկերեան սեղրեր. ինեղել ի հոյղ իմիր.

Sperdimento, *sm.* fausse couche, f. avortion, m. վիժեալն. անցուցանելն զպտուղ. սեռոր սեղրեր.

Sperditore, *sm.* dissipateur, m. ցրուիչ. փառնիչ. ինեղել իմիրի. հոգեմաշ.

Spergere, va. disperser. 2. arroser. փառնել. ցրուել. ցրիչ. կորսանել. 2. սրսկել. ցանել. սեռոր սեղրեր. աւր. իոչ իմիր. 2. սերեսեր.

Spergiuramento, *sm.* parjure, m. երդմնամոլութիւն. առերդմնութիւն. իրկնե ինեղ սեռ. հոգեմ ինեղ.

Spergiurare, vn. se parjurer, jurer faux. սուտ երդնուլ. հոգեմ ինեղ իմիր.

Spergiuratore, trice, *s.* parjure, qui a violé un serment, m. 2. parjure, qui en a fait un faux, m. առերդումն. 2. երդմնակեր. որ սուտ երդմանն. հոգեմ ինեղ իմիրի. 2. սեռոր գործողաս.

Spergiurazione, *sf.*) faux serment, parjure, **Spergiuro**, *sm.*) m. երդմնամոլութիւն. հոգեմ ինեղ.

Sperico, a, a. sphérique. գնդական. գնդաձեւ. սեղրեր.

Spericolarsi, *vp.* s'exposer aux dangers. ի հնդեռս վտանգի. գանձն ի վտանգս արկանել. ինեղ ինեղ ինեղ.

Spericza,) *sf.* expérience, épreuve, f. փորձ.

Sperienzia,) առկախութիւն. խելամտութիւն. ինեղրեղ. վարժութիւն.

Sperimentale, a. expérimental, e. փորձական. ի փորձս ածական. ինեղրեղ ինեղ ելան. ինեղրեղ ինեղ սեղրեր.

Sperimentare, va. expérimenter, essayer. փորձել. գիտել, գայթ առնել. փորձիս խելամտ լինել. ինեղրեղ իմիր. սեղմոսք. սեղրեր.

Sperimento, *sm.* essai, m. expérience, f. փորձ. խելամտութիւն. ինեղրեղ.

Sperma, *sm.* sperme, m. semence, f. սերմն (ընկալարաց). նեղ.

Spermatico, a, a. spermatique. սերմանական (անօթ անասնոյ). նեղոլ.

Spernere, va. mépriser, dédaigner. 2. rejeter, vebuter. արհամարհել. անարգել. խոտել. անգամեր. 2. մերժել. ընկենուլ. նոչլոմեր. 2. ջնջել.

Sperone, ecc. v. Sprone, ecc.

Sperparemento, *sm.* dissipation, f. dégât, m. վատնումն. ծախումն. վատնութիւն. փառնումն. կորուստ. ինեղրեղ. նեղրեղ. նոչլոմեր.

Sperperare, va. dissiper, ravager, détruire. վատնել. ծախել. սպառել. կործանել. սպանել. ինեղրեղ. նոչլոմեր. սեղրեղ իմիր.

Sperperatore, *sm.* gaspilleur, m. անարիչ. գանձիչ. կորուստ. վնաս. ինեղրեղ նոչլեր.

Sperpero, *sm.* dégât, m. կործանումն. անարծանումն. վատնութիւն. կորուստ. ինեղրեղ.

Sperso, a, a. dispersé, e. ցրուեալ. վարժ. վարժեր. սեղրեղ.

Sperticare, vn. pousser en haut tout droit comme une perche. երկարիբեր. ուղղաբերձ լինել. կարի իմն անել. նման սեղ սեղրոս սեղոլոմեր.

Sperto, a, a. expert, e. փորձ. խելամուտ. հմուտ. ճարտար. վարժած. սիրեր.

Spervertire, va. pervertir. ապականել. իրիրել. ծանուցուցանել. սեղմոսք. սյորիներ. դեղեան ընդարձակ.

Spesa, *sf.* dépense, f. frais, m. 2. soin, intérêt, m. ծախք. 2. հոգ. խնամք. փոյթ. նոչլոմեր. 2. փոյթ. իրիրինոմեր.

Portar, sopportar la —, convenir, tourner à compte, valoir la peine. արժել. օգտել. պիտանի լինել. սեղրեր. նոչլոմեր ընդարձակ.

Spese, *pl.* aliments, m. pl. subsistance, f. դարմանք. պարէն. նպաստ. նաեցողութիւն.

Imparare a — altrui, apprendre aux dépens d'autrui. խելամտութիւն լինել փորձիս. միւսոց. գործոնեան երիսկի գործոց. ինեղրեղ ինեղ ենդրեղ.

Spesáre, va. *payer la dépense, nourrir.* Ճոնրել ։ Ճատակարարել գնաման ։ կերակրել ։ ապրեցնել ինչէն իսրջ ետեղից ։ տալ-ելնել ։ ետեղելու ։

Spesáto, a, a. *défrayé, nourri, e.* կերակրեալ Ճոնած պապ ։ ապրեցած իսրն ։ ետեն ։

Spéso, a, a. *dépensé, e.* Ճոնրեալ ։ իսրջ ել-Ճոռ ։

Spessaménte, av. *souvent.* յաճախ ։ բազում անգամ ։ ըշէ ։ ըշէ ետերբ ։

Spessaménto, sm. *épaississement,* m. խտուլթիւն. Հոնուլթիւն. ետյուլ-ը ։ ինեւ-ելնելի ։

Spessáre, va. *épaissir, condenser.* խտացուցանել ։ Ճանձրացուցանել ։ Հոն գործել ։ ինեւ-ելնել ։ ետյու ։ ետ ինչ ։

Spessazióne, sf. *épaississement,* m. *condensation.* f. Հոնուլթիւն ։ Ճանձրանլթիւն ։ խտուլթիւն ։ ետ-ինելնի ։ ինեւ-ելնելի ։

Spesseggiaménto, sm. *répétition,* f. 2. *foule, presse,* f. կրկնուլթիւն ։ յաճախուլթիւն ։ 2. ամբոխ ։ խուռն ։ բազմուլթիւն ։ ինեւ-ելնելու ։ 2. խ-ել ։ ել-ետ-ել ։

Spesseggiáre, va. *réitérer.* կրկնել ։ ասել ասելոց ։ յաճախել ։ ըշէ ։ ըշէ ետ ինչ ։ ինեւ-ելնել ։

Spessézza, sf. *épaisseur,* f. 2. *multitude, grande quantité,* f. խտուլթիւն ։ Հոնուլթիւն ։ 2. յաճախուլթիւն ։ բազմուլթիւն ։ խուռն ։ ետ-ինելնի ։ ետյու-ը ։ 2. ետ-ինելնի ։ ել-ետ-ել ։

Spessicáre, va. *faire souvent.* յաճախել ։ բազում անգամ առնել ։ ըշէ ետ ինչ ։

Spessíre, va. *épaissir.* Հոն գործել ։ Ճանձրացուցանել ։ խտացուցանել ։ ետյու ։ ետ-ինել ։ ետ-ել ետ ինչ ։

— *va. s'épaissir.* խտանալ ։ Ճանձրանալ ։ մածանալ ։ Հոն լինել ։ ետյու-լանել ։ ետ-ինել-ելնել ։

Spessità, sf. *densité,* f. խտուլթիւն ։ Հոնուլթիւն ։ Ճանձրուլթիւն ։ ետյու-ը ։ ետ-ինելնի ։

Spésso, a, a. *dense, épais, se.* Հոն ։ խիտ ։ Ճանձրամած ։ յաճախ ։ ետյու ։ ետ-ինել ։ ըշէ ։

Spesse volte, *fort souvent.* բազում անգամ ։ ըշէ ետերբ ։

— *av. fréquemment, souvent.* յաճախագոյն ։ ըշէ ։ ըշէ ։

— *sm. épaisseur, grosseur,* f. Ճանձրուլթիւն. Ճնծուլթիւն ։ ետ-ինելնի ։ ել-ետ-ել ։

Spetezzáre, va. *peter souvent.* ասելոց յաճախ փուշ արձակել ։ ըշէ ։ ըշէ ղրղիս ։ ետ-ինել ։

Spetráre, va. *attendrir.* կակղել ։ ետ-ինելնի ։

Spettábile, a. *remarquable, insigne.* 2. *respectable.* նշանաւոր ։ երեւելի ։ հռչակաւոր ։ 2. Ճեծարգոյ (անուն պատուոյ) ։ ինելոր ։ 2. ետ-ինելի ։

Spettácolo, sm. *spectacle,* m. տեսիլ ։ Հանդէս ։ տեւր ։ ինեւ-ել ։ ետ-ինելինեւ ։

Spettáre, vn. *appartenir, regarder.* 2. *attendre.* պատչառիլ ։ անկ լինել ։ Հպել ։ 2. կալ Ճեալ ։ սպասել ։ գոյել ։ գնեինեւ-ելնել ։ ըշէ ։ տ-ել-ինել ։ 2. ինեւ-ելնել ։

Spettatóre, trice, s. *spectateur, trice.* տեսող ։ Հանդիսասէր ։ Հանդիսական ։ ինեւ-ելնի ։

Spettazióne, sf. *attente,* f. սպասումն. անկ կալուլթիւն ։ ինեւ-ելնել ։ ետ-ինել ։

Spettorársi, vp. *découvrir sa poitrine.* Ճերկանալ ։ բանալ գկուրծս ։ ետ-ինել-ել-ինել ։

Spettoráto, a, a. *débraillé, e.* բաց ։ Ճերկ լանկաւոր ։ ետ-ինել ։ ել-ետ ։

Spettorezzársi, vp. *se débrailler.* Ճերկանալ ։ բանալ գկուրծս ։ ետ-ինել-ել-ինել ։

Spéttro, sm. *spectre, fantôme,* m. խուՃապ ։ արտախրտ ։ առաւտ տեսիլ ։ ցնորք ։ խոյս ։ տիւ ։

Spézia, sf. *espèce,* f. կերպարանք ։ ըստ ։ տեսակ ։ ոշ ։ v. Specie.

Speziále, sm. *pharmacien, apothicaire,* m. 2. *apothicairerie,* f. գեղավաճառ ։ գեղագործ ։ 2. արուեստաւոր գեղոյ ։ ետ-ինելոր ։ ետ-ինել ։ 2. ետ-ինել տ-ետ-ել ։

— *a. special, particulier, e.* Ճատկաւոր ։ անչական ։ առանձին ։ Հատուկ ։ ոշէ ։

— *av. spécialement, particulièrement.* առանձինն իմն ։ առաւելապէս ։ Ճատկապէս ։ ետ-ինել-ել-ինել ։

Spezialità, sf. *spécialité, particularité,* f. տեսչականութիւն. առանձինն Հանգամանաւորութիւն ։ ետ-ինել-ինելինել ։

Spezialménte, av. *spécialement, surtout, particulièrement.* առանձինն ։ առաւելապէս ։ ետ-ինել ։ ել-ետ ։

Spezie, sf. *espèce,* f. 2. *épiceries, épices,* f. pl. կերպարանք ։ կերպ ։ օրինակ ։ պատճառ ։ Տեւ ։ * եղանակ ։ 2. խառնուած ։ Հանգերձանք Հասնմանց ։ գեղոյ ։ Հասնմանք ։ գեղք ։ Ճոռչ ։ ետ-ել ։ ետ-ել ։ 2. դահոլ ։ ետ-ել ետ-ել-ինել ։ ետ-ել ։ գեղոյ ետ-ել-ինել ։ 3. v. Specie.

Speziellá, sf. *particularité,* f. տեսչականութիւն ։ Ճատկաւոր Հանգամանք ։ առանձինն իրք ։ Հատուկ-ինելն ։ ետ-ինել-ինելն ։

Speziería, sf. *apothicairerie, pharmacie,* f. 2. *épiceries,* f. pl. արուեստաւոր գեղոյ ։ 2. գեղք ։ պեպեղ Հանդերձանք ։ եղեալ ետ-ինել ։ 2. ետ ։

Speziosaménte, av. *spécieusement.* Ճշմարտութեան կերպարանաւ ։ կերպարանաւոր Ճշմարտութեամբ ։ առ երեսս ։ ետ-ինել ։

Speziosità, sf. *beauté extraordinaire,* f. Ճեծագոյնս գեղ ։ անՃնարին գեղեցկութիւն ։ ել-ետ-ել ։

Spezióso, a, a. *charmant, joli, e.* 2. *spécieux, se.* գեղեցիկ ։ գեղեցկատիպ ։ 2. կերպարանաւոր ։ կերպարանաւոր միայն Ճշմարիտ ։ ել-ետ-ել ։ տ-ետ-ել ։ 2. ետ-ինել ։ տ-ետ-ել ։

Spezzábile, a. *qu'on peut rompre, casser.* գերթալիկ ։ բեկնուս ։ ետ-ել ետ-ել-ել ։ ել-ետ-ել ։

Spezzacanóri, sf. *femme attrayante, coquette,* f. յանկարծիչ սրտի ։ սիրելի ։ ետ-ել-ել ։ տ-ետ-ել ։

Spezzaménto, sm. *rupture, brisure,* f. բեկնուս ։ խորտակուած ։ ետ-ել ։

Spezzáre, va. *rompre, casser.* 2. *dissiper, détruire.* բեկնել ։ խորտակել ։ 2. արուել ։ ցրել ։ եղծանել ։ ետ-ել-ել ։ 2. տ-ել-ել ։ տ-ել ետ ինչ ։

Spezzataménte, av. *par morceaux, séparément.* Ճատ Ճատ ։ ուրսի ուրսի ։ առանձինն ։ ապրեցած ։

Spezzatúra, *sf.* rupture, f. բեկուածք. խոր-ասկուածք. կտրուք։

Spia, *sm.* espion, m. գէտ. լրտես բանակի. 2. լրտես. գուշակ. հասոս (լատ.—ոս). կեռ-ճիս. 2. գաղտնաբար։

Spiacénte, *a.* déplaisant, e. անշահոյ. դժկա-մակ. չախորժական. ծանր. նեղուց. նեղաց-ուցիչ։

Spiacénza, *sf.* déplaisir, dégoût, m. վիշտ. դժկամակ ինչ. ձանձրոյթ. տագնապ։ եր-ուելութիւն. նեղուց նեղանք։

Spiacére, *vn.* déplaire. չլինել շահոյ. ծան-գուցիչ ըլլալ։

Spiacévole, *a.* désagréable. անշահոյ. չա-խորժական. ծանր. դժկամակ. տհաճ. նեղու-ցիչ. նեղանգուած. ինիրչ։

Spiacevolézza, *sf.* manières désagréables, f. pl. ennui, m. չախորժական, անշահոյ ինչ. տագնապութիւն. դժկամակութիւն. տհա-ճութիւն. նեղուց նեղանք. ուելութիւն. ինիրչութիւն։

Spiacevolménte, *av.* désagréablement. նե-զուիւթամբ. դժկամակութեամբ. տագնապու-թեամբ. ուելութիւն ելն. նեղուց ներ ըստ ելն։

Spiaciménto, *sm.* désagrément, m. չլինելն շահոյ. դժկամակութիւն. վիշտը. ձանձրոյթ. ուելութիւն. տհաճութիւն։

Spiaggia, *sf.* bord de la mer, m. côte, pla-ge, f. ծովեզր. ափն. եզր. խուշ. ծովու ա-նորզ. ծէզ։

Spiaggiáta, *sf.* côtière, f. ծովեզր. ծովեզերք. ծովասփռեալ կողմն. ծովու ափորը։

Spiagióne, *sf.* l'action d'espionner, f. լրտե-

Spiaménto, *sm.* նայութիւն. հասոսութիւն (լատ.—ոս)։

Spianaménto, *sm.* applanissement, m. 2 démolition, f. 3. explication, f. հարթելն. գերբերն. 2. քանդումն. 3. պարզելն. մեկ-նութիւն. պարսպուց կիսի. 2. ելեմ. ելերն ելեսան կիսի. 3. հանս. ելերն։

Spianáre, va. applanir. 2. expliquer. 3. dé-molir. հարթեմ. 2. պարզել. մեկնել. 3. հարթասակ առնել. կործանել. քանդել. պարսպելիք. 2. հանս ելերն. 3. ելերէ ելե-սան կիսի. ելեմ։

Spianata, *sf.* l'esplanade, f. գաղտագեղմն.

Spianáto, *sm.* հարթ եւ ազրի վայր. գերբ-գաստ. պարս ելեր. օվս։

Spianatójo, *sm.* rouleau, m. գուգան. գլան. օձլաշէզ. վերասան։

Spianatóre, *sm.* pionnier, m. qui applanit les chemins. հարթիչ. հարդիչ. ճանապարհ-հաց (գնեսար). գուլմանջ. խալ—ըշէզ (Խեթեր)։

Spianatúra, *sf.* applanissement, m. հար-

Spianazióne, *sf.* délit. 2. մեկնելն. պարսպելիք. պարսպուց կիսի. 2. հանս։

Spiáno, *sm.* lieu uni, m. գաստ. գերբ. տեղի հարթ. մասասար. պարս ելեր. օվս։

Far lo —, dissiper, consommer. 2. faire l'esplanade. վատնել. սպառել. 2. հարթել. գերբել. ելեմ կիսի. պիրկերէ. 2. պարսպել կիսի։

Spiantaménto, *sm.* ruine, f. կործանումն. ելեբէ։

Spiantáre, *va.* détruire, démolir. 2. abolir, anéantir. 3. déraciner, arracher. քակել. քանդել. սասպուել. վիճի ի վեր յասուցել. 2. վիճել. ջրել. եզծանել. 3. արմատաբե-խել. ելեմ. ելեսան ելեմ. ելերէ ելե-սան կիսի. 2. պարսպել. ծասի կիսի. 3. ելե-պարսպել ըշէզ։

Spiantazióne, *sf.* destruction, ruine, f. 2. déracinement, m. քանդումն. կործանումն. 2. խլումն. ելեմ. 2. ելեպարսպել ըշէզ։

Spiáre, *va.* épier, espionner. լրտեսել. դի-տել. կեռ—ելեմ. հասոս—ուել (լատ.—ոս)։

Spiatóre, *sm.* émissaire, espion, mouchard, m. լրտես. գէտ. գուշակ. կեռճիս. հասոս (լատ.—ոս)։

Spiattellare, *va.* dire la chose comme elle est. ասել յայտնապէս. համարձակ. որպէս եւ էն. ալեհարելն պերճ. օլսուալ կնդ ելեալելեմ։

Spiatellatamente, *} av.* ouvertement. յայ-

Spiattellata, (alla), *} av.* ouvertement. համարձակ. պատասխանի բարառով. ալեհարելն։

Spica, *sf.* épi, m. հասկ. ականէ։

Spicare, *vn.* monter en épi. ածել ի հասկ. արձակել հասկս. գալ ի վիշտ։

Spiccamento, *sm.* action de détacher, f. անչ-ջասումն. կտրելն. պլելս. ելեպարս։

Spiccante, *a.* brillant, éclatant, e. փայլուն. պայծառ. ելելի. ելելաս։

Spiccare, *va.* e *n.* détacher, décrocher. 2. arra-cher, séparer, emporter. 3. se distinguer, bril-ler, exceller. խլել. խզել. կորզել. քակել. 2. անչասել. ակնել. 3. փայլել. պայծառ. երեւելի լինել. ելեպարսիկ. ելերսիկ. 2. պլե-ռել. ելերս. 3. ելելաս. ելեսան օվս։

Spiccársi, *vp.* s'éloigner, partir. 2. se par-tager. մեկնել. գնալ. վերանալ. 2. բեռել գերբին ի վերբանել. պլեռել. կիսիկ. 2. (ելեքիլ—) ելերս օվս. ելալ ելելեսիկ։

Spiccatamente, *av.* avec éclat. փայլմամբ. պայծառապէս. ելելաս ելելեսիկ. ելեպ-ըրի ելե։

Spicchio, *sm.* gousse, f. 2. quartier d'un fruit, m. 3. petite partie, f. հասս (խասորդ). 2. ջերս. լորորդ բաժին (պատղոյ). 3. դղղն ինչ մասն. կամ մի. պէր տել (—որբուել). 2. ալեիմ. 3. պէր ելելս։

Spicchiúto, a, a. qui a plusieurs gousses. բազմհասս (խասոր). պէ պէլի (—որբուած)։

Spicciare, *vn.* jaillir, sourdre, sortir avec impétuosité. 2. s'effiler բղխել. ցայտել. 2. պլանել քակել. լուծանել անկաս-ձոյն. (—) ելերսիկ. ելելաս ելելեսիկ. 2. (ելելս) ալեսիկ ելեպարս ելերսիկ. 2. —ու. articuler, prononcer les mots. յօ-դել զբանն. շեղել. ինելելեսիկ։

Spicciársi, *vp.* se dépêcher, se hâter, faire vite. ձեպել. փութալ. արագ արագ ի գլուխ հանել. ելելելեսիկ. ինել պլեսիկ։

Spicciolare, *va.* egrener. 2. effeuiller. հա-ռել ի բաց զկողունս պտղոց. թափ ածել, կորզել զհասս. 2. թափել. թափ ածել զտերեւս (ծառից)։ ալեիմ ելեսիկ. ա-նելելեսիկ ելեպարսիկ. 2. ելելաս ելելեսիկ։

Spicciolatamente, *av.* peu à peu, séparé-ment. առ փոքր փոքր. առ առկաս առկաս. ասրոյն ասրոյն. ասրս ասրս. ասրս։

Spicco, *sm.* éclat, m. belle apparence, ma-

gnificence, f. փայլուն պոմպաւոր-թիւն. շքեղութիւն. փառաւորութիւն. ֆռլլոմ. ՀՀՆՆԻՒ-ԹԻ.

Spicilegio, sm. spicilège, m. Հաւաքագրք կամ քաղուածոյք հին-հնոց լեզուից. Ի-ԼՆԻՒ ԴՐՈՒԹԵՂԵԼ Հաւաքելոյն ՊՀՆՈՒԱԾՈՒ.

Spiculatore, sm. archer, m. գեղարդաւոր (գինուոր Հռոմայոց). Հէլ-ՐՈՒԹԻ.

Spiculo, sm. pointe d'une flèche, f. 2. la flèche, le dard même. պլաց. 2. ՆԻՒ. փրին. ԻՀ ՈՒՆԻ. 2. ԻՀ.

Spidocchiare, va. épouiller. որուել. մաքրել. գոյին. պՀՐՆԻՒ.

Spiede (), sm. épieu, m. 2. broche, f. սուին

Spiedo (), sm. épieu, m. 2. broche, f. սուին

Spiegabile, a. explicable. ՄԼՒՆԻՒ. դիւրին ի ՄԼՒՆԻ. Հանս ԼԻՒՆԻՒ.

Spiegamento, sm. explication, f. 2. éclaircissement, m. պարզիչ. ՄԼՒՆԻՒԹԻՒՆ. 2. սաբաՀանՆԻՒ. ՔՆՊՀՆԻՒԹԻՒՆ. Հանս ԼԻՐՈ. 2. Խ-ՆԻՒ. ԼՒՆԻՒԼԻՒՆԻՒ.

Spiegare, va. étaler, déployer. 2. éclaircir, dénouer, expliquer, aplanir պարզել. բանալ. սաբաՀանել. 2. ՄԼՒՆԻ. պարզել. դիւրել. լուսաւորել. ՈՐՐԼԸ ՍՄՈՒ. Խ-ՀՈՒ. ՍՄՈՒ. 2. Հանս ԼԻՐՈՒ. Ի-ԹՒՒ. ԲՈ-ՆԻՐ ՏԻՒԻ.

Spiegazione, sf. interprétation, explication, f. ՄԼՒՆԻԹԻՒ. ԼԻՈՒԹԻՒՆ. ԲԱՆԱՑԱՆԻԹԻՒՆ. Հանս ԼԻՐՈՒ. ՒՈՒՆԻՒ.

Spiegazzare, va. chiffonner. խանդարել. ՄՊԱՆԵԼԻՒ. ԵՈՐԻԼԻՒՒ. ԴՈՐԲԼ ԴՈՐԲԼ ՏԻՒԻ.

Spieggiare, va. espionner. լրտեսել. գիտել. ԼԵՀՑԻՒԼԻՒ. Տ-ՈՒՈՒԼԻՒ ՏԻՒԻ.

Spieta, sf. inhumanité, cruauté, f. անողոքութիւն. անողորմութիւն. ամարգութիւն. ՊՐԿՈՒՐՈՒԹԻՒՆ. ԻՒՈՒՆԻՒՐՈՒԹԻՒՆ.

Spietatamente, av. cruellement. անգթութեամբ. անողորմի. ԼԻՒՆԻՒ.

Spietatezza, sf. inhumanité, barbarie, f. անողորմութիւն. անգթութիւն. ԻՒՈՒՆԻՒՐՈՒԹԻՒՆ. ՊՐԿՈՒՐՈՒԹԻՒՆ.

Spietato, a. a. barbare, impitoyable, cruel.

Spietóso, a. անողոք. անողորդի. անողորմ. ՀՒՈՒՆԻՒՐՈՒԹԻՒ. ԼԻՒՐ. ՊՐԿՈՒՐՈՒԹԻՒ.

Spietrare, va. amollir, radoucir. կակղել. ՄԼԿՄՈՒՑԱՆԵԼ. քարքարուցանել. Խ-ՈՒ. ԼՒՆԻՒ. Ի-ԼՒՒՐԼՒՆԻՒ.

Spiga, sf. epi, m. Հասկ. ՈՒԼԻ.

Spigare, vn. monter en épi. աձել. Հասկ. արձակել. բորքոլել. Հասկ ՈՒԼԻ ԲՈ-ՀԱ. ԼԻՐԻ.

Spigatúra, sf. action, saison de monter en épi, f. ժամանակ Հասկաց. բորքոլելի Հասկաց. ՈՒԼԻ ԲՈ-ՐՈՒ. ՈՒԼԻ ԲՈ-ՐՈՒՆՑ ԼԵՒՒ.

Spigionato, a. a. vide, qui n'est pas loué. որ չէ վարձակ. դատարկ. ԻԲՐՈՒ ԼԻՐԼԻՒ. ՈՐ.

Spignere, va. pousser, chasser. 2. effacer la peinture. մղել. 2. եղծանել. գնկարն. ՀՀՆՈՒ. 2. ՈՀՄԻՒ.

Spignimento, sm. impulsion, f. մղելն. ՀՀՆ ԼԻՐԼԻ. ՀՀՈՒ.

Spigo, sm. lavande, f. նարդոս. ՆԵՐՒՆ. Լ-ՀՀՈՒ.

Spigolare, va. glaner. Հասկաբաղ առնել. ՈՐԼԸ ՈՒԼԼԻՐԻՒ.

Spigolatóre, trice, s. glaneur, se. Հասկաբաղ. ՈՐԼԸ ՈՒԼԼԻՐԻՒ.

Spigolatura, sf. glanure, f. Հասկաբաղ.

Spigolazione, sf. ՈՐԼԸ ՈՒԼԼԻՐԻՒ.

Spigolistra, sf. glaneuse, f. 2. fausse dévote, f. կին Հասկաբաղ. 2. կին կեղծաւոր. կեղծաւորական բարեպաշտուհի. ՈՐԼԸ ՈՒԼԼԻՐԻՒ. 2. ՈՐՐԼԸ ՀԱՐՈՒԻ. Խ-ՈՒՐԼԻՒՐԻՒ ՈՒԼԼԻՐԻՒ ՈՒԼ-ՈՒՐԻՒ. ՈՒՈՒՐԻՒ ԼՀՒՈՒ.

Spigolo, a. a. hypocrite, faux dévot. կեղծաւոր. կեղծաւորական բարեպաշտուհի. ՀԻՈՒՐ. ՈՒՈՒՐԻՒ ԼՀՒՈՒ.

Spigolo, sm. angle extérieur d'une pierre, m. արտաքին անկիւն (քարանց. տախտակաց). Բ-ԼՒՐԻՒ. Խ-ՆԻՒԼԻՒՐԻՒ ՈՒԼԼԻՐԻՒ ՈՒԼ-ՈՒՐԻՒ. ՈՒՈՒՐԻՒ ԼՀՒՈՒ.

Spigóso, a. a. plein d'épis լի Հասկաբ. ՈՒ-ԼՒՒԼԻՒ.

Spigrire, vn. secouer la paresse. մխրճել, թօգուլ լքանել. գնալութիւն. ՆԻՒՐԼԻՒԼԻՒ-ՈՒՆ ԼՒՒ ԼԻՒՒՈՒ.

Spilla, sf. V. Spillo.

Spillaccherare, va. épucher la laine. մաքրել գազն. Խ-ՆԻՒ ՆԻՒՐԼԻՒԼԻՒՈՒ.

Spillare, va. percer un tonneau. 2. verser, s'écouler. 3. pleurer, verser des larmes. 4. apprendre, entendre, découvrir en épiant. Հանել գդինի ի փայտակ կարասի. 2. Հեղուլ ծորել. 3. վիճել արտասուս լալ. 4. դիտել. լրտեսել. իմանալ լրտեսանի ամբ. ԼՒՒՈՒ ԼԻՒՐԻՒՈՒ. 2. ՈՒՒՐԻՒ. 3. Խ-ԼՒՒՈՒՐԻՒՈՒ ՈՒԼՒՈՒՐ. 4. ԻՒՐԼԻՒՐԻՒ. ՎՀՈՒ-ՆԻՒ ՏՀՒՒ.

Spillatúra, sf. action de percer un tonneau, f. Հանելն գդինի ի փայտակ կարասի. ՔԵԼԸ-ՈՒՆ ԼԻՒՐԻՒ ԼԻՐԻՒՈՒ.

Spillettajo, sm. épinglier, m. յօրինիչ, վաճառող գնաստր ասգաղոյ. ՆԻՒՐԼԻՒՈՒ.

Spillétto, sm. épingle, f. camion, m. գնաստր ասգաղ. գնաստր ասգաղոյ. գնդիկ. ՆԻՒԼԻՒ.

Spillóne, sm. grosse épingle, f. գնաստր ասգի մեծ. գնդիկ ՆԻՒԼԻՒ.

Spillo, sm. épingle, f. 2. aiguillon, m. 3. gibelet, f. 4. trou fait aux muids avec le gibelet, m. 5. petit trou, m. գնաստր ասգաղ. գնդասգի. գնդիկ. 2. ՆՀՒՈՒ. 3. գոպիկն փայտակ կարասի գԲԼՈՒ. 4. ՀՀՆ փայտակ կարասի. 5. ՀՀՆ փայտիկ. ՀՀՐԼԻՒ. ՆԻՒԼԻՒ. 2. ՈՒԼ. 3. ՔԵԼԸ ՊՈՐՐՈՒՈՒՈՒ. 4. ՔԵԼԸՆԻՒ ԼԻՐԻ ԼԻՐԻՒՈՒ ՈՒԼԼԻՒ. 5. Խ-ԼՒՒՈՒ ՈՒԼԼԻՒ.

Spillunzicamento, sm. action d'entamer. խոշ ինչ ՀԱՀԱՒԻՒՐ. ՈՒՈՒՐԻՒ ԳՀՒՈՒ.

Spillunzicare, va. goûter, entamer. առնուլ գՀԱՀԱԿ. ՀԱՀԱՒԻՒ. ԲԱՆԱՒ. գՀՈՒՐ ՀԱՀ ԱՒ ՀԱՀԱՒԻՒ. ՈՒՈՒՐԻՒ ԳՀՒՈՒ.

Spillunzico (a), av. lentement, peu à peu. առ ասլաս. ասլաս. ՄԼԳԱՒ. Խ-ԼՒՒ Խ-ԼՒՒ.

Spilónca, sf. caverne, f. որ. ՍՀՒԱՒ. Հ-ՈՐ.

Spilorceria, sf. ladrerie, taquinerie, avarice extrême, f. կծծանութիւն. ողջունութիւն. Ն-ԻՒՐԼԻՒ.

Spilórcio, a, *a. ladre, crasseux, se. avare.* կպիր. մանրակրկիտ. խշշուն. խոժո։

Spilungóne, a, *a. haut en jambe.* երկայնն հասակաւոր. - ոտքոն ոգեաբ։

Spimacciare, *va. remuer un lit de plumes.* յարդարել. գիմացաւիլց անկողնոյ. փոխել տեղեաց խոտից։

Spina, *sf. épine,* f. 2. *aiguillon,* m. 3. *arête,* f. 4. *broche,* f. 5. *chagrin,* m. 6. *broderie à grain d'orge,* f. 7. *mandrin,* m. 8. *nature,* f. փուշ։ խոչ։ 2. խայթոց (մեղուի)։ 3. փուշ նկատ։ 4. հերիւն ինչ։ սլաք։ 5. վիշաք. նեղութիւն։ 6. ասղնագործուածին ինչ։ 7. սեպ երկաթի։ 8. փորատ, խոցոված ի փայտի. տեղն։ 2. ոոք տեղն։ 3. ձէլէքէ. դաշէզ տեղն։ 4. ոքէ. գլ. 5. տեղ։ 6. ոքր ոց գ-ելեզդեր։ 7. տեղ որ խորս էին տեղերն լինէր։ 8. տուածոյ օյս-եվրտի օյս-։

— fecciaja, *cannelle pour extraire la lie,* f. փող, եղէկն հանելոյ գմրուն. խողովակոյ տեղոբ ելեփոտ-ի գործ։

— alba, *sf. aubépine,* f. յանփուշ. - ած տեղեն։

— dorsale, *épine du dos.* ողնայար. ձնարդան։

Spinace, *sm. épinards,* m. pl. չոմին. ծաղ. ի-ձ-ոած. ըձ-ոած։

Spinájo, *sm. buisson d'épines,* m. թաւուտ. մացառուտ վայր. փշալից գետին. տեղեն։

Spinapésce (a), *av. en serpentant, par-ci par-là.* կամակոր. օձաձեւ. ազգազգ. ելեն ի-ձ (ելեն-ի)։

Spinare, *va. percer avec des épines.* խոցել. փշով. տեղեն ոգ-ած։

Spinélla, *sf. spinelle,* f. 2. *jardons,* m. pl. չիկոպարիր կարկեհան. 2. ախտ ինչ սրտ-նոյ ձիոց· ոտքե ոքեն-է ջերմուկ խոտ-ի։ 2. որ նեվ -ի ելելեին։

Spinéllo, *sm. aguillat,* m. *espèce de chien marin.* ազգ ինչ շանանման. որ նեվ տեղեե գ-ելելը։

Spinéto, *sm. buisson d'épines,* m. մացառ. խոտաուտ. փշուտ վայր. տեղեն։

Spinétta, *sf. épinette,* f. 2. *frange de soie,* f. տատիկ փոքրիկ. 2. ծոպք, վերշատրք մետաքսոյ. տեղ-ելե ելեղ-ելը. 2. խեթ ելեբեր։

Spinettájo, *sm. fabricant de franges de soie,* m. 2. *marchand, fabricant d'épinettes,* m. յօրինիչ. վաճառական մետաքսոյ ծոպոց. վաճառականաց փոքրիկ տատզոց. ելեբեղեի. 2. ելեղ-ելըճ-։

Spingarda, *sf. épingare,* m. պատեղանգնի անօթ ինչ փոքրիկ· ոքր նեվ տ-ելե-ո թոթ։

Spingáre, *va. gambiller.* տատանել. շարժել գաս-. տ-ոեբ-ելըբեղ ոա-ելոտ-։

Spingere, *va. pousser.* մղել. խնդի վերա։

Spingimento, *sm. impulsion,* f. մղելը. խնդի վերա։

Spino, *sm. ronce,* f. *buisson épineux,* m. 2. *épine du dos,* f. մացառ. փուշ. 2. ողնայար. տեղեն-ելե. 2. ծ-ոոբդա։

Spinosità, *sf. qualité de ce qui est épineux.* 2. fig. *difficulté,* f. *embarras,* m. փշալիցն լինել. փուշ. 2. դժուարութիւն. խոչ եւ խոսիճ. տեղեն-ելիբ. 2. ելբիդեն-ե. ին-ելեն-ո։

Spinóso, *sm. hérisson,* m. ոգիի. տեղէ։

— a, *a. épineux, se.* 2. fig. *difficile,* fâcheux, se. փշալից. փշաքեր. 2. դժուարին. ծանր. տեղեն-ի. 2. ելբիդեն. ին-ե։

Spinta, *sf. impulsion,* f. մղելն. խնդի վերա։

Spinto, a, *a. poussé, e.* մղեալ. խնդի վերայեալ։

Spintóne, *sm. choc violent,* m. մղելն սաստկութեամբ. բախիւն կամ ընդհարումն սաստկի. ելելը խնդի վերա. տ-ոոբ-ելը։

Spiombáre, *va. desceller, détacher ce qui était scellé, plombé.* 2. renverser, abattre. կորգել, ի բաց հանել գկապարն. գինորն. 2. քանդել. կործանել. ե-ոոբ-ելոնոս ելբեր-ելոտ. 2. ելբ-ելոտ. ելբեր ելբ-ոոն ելեեբ-։

— *vn. peser beaucoup.* ծանրել. չափ· ելե տ-ելբ-ելոտ-ե։

Spionáccio, *sm. vilain espion,* m. լրտես չար. ֆեխ ճ-ոոոո։

Spióne, *sm. grand espion.* m. անշարժեն լրտես. գետ· ելբեն ճ-ոոոո։

Spiövere, *vn. cesser de pleuvoir.* գագարել. անձրեւոյն. խաչոտ տ-ելբ-ելե։

Spippolâre, *va. chanter de fantaisie.* 2. *parler net et clair.* երգել ըստ միտս. 2. խօսել յայտնապէս, համաձայնապէս. ելբեի ե-ոեի-ելոն ելեի ոեր ւոոեի ելձելբոտ. 2. ելեոե ճ-. ալելեոբեն տ-ելբ-ելե։

Spira, *sf. spire,* f. գալարք· շաղած գին, բոլորակ շաղեալ· խորին գ-ելելեե. ճ-ոոոո։

Spiracolo, *sm. soupirail,* m. 2. *lueur,* petite

Spiráglio, *sconnaissance,* f. *indice,* m. 3. *esprit, souffle, air,* m. ընչաշան. ծերպ· իրատեան. օդաձեւ-ն. 2. աղօտ լոյս· խոռն ինչ երանուկ· գոյն ինչ անգիկոմեթին, յոյս· 3. չունչ· դին· օդ· այս· ւոոիլոե տ-ելե· տրաբեբ· 2. ոչ ելբեե· տ-ելե· ելեեոե։ 3. ելբեն-։ բ-ոելելիոտ։

Spirále, *a. spiral, e.* գալարեալ, շաղեալ, շաղանդ (գին)· գ-ելիբեեե։

— *sf. spirale, hélice,* f. 2. *spiral,* m. գալարք· շաղած· գին, բոլորակ շաղեալ· 2. գազգազաձի լար ժամացուցի· խորին գ-ելբեեե։ 2. ոոոո ելեոելբելե։

Spiralmente, *av. en spire.* գալարեալ· շաղեալ· գ-ելիբեեե։

Spiraménto, *sm. respiration,* f. *souffle,* m. ընչաշան. չունչ· հոգեւոն· ելբեե-։ ելեելբ-։

Spirante, *a. qui respire.* 2. *expirant, mourant, e. se* ընչե. 2. յոգիս ապառած եւ գնալ· օրհասական· ելելբելեե. 2. ճ-ձ ելե-ելելբ։

Spirâre, *vn. e a. souffler.* 2. *respirer.* 4. *exhaler.* 5. *se manifester.* 6. *marquer, témoigner, respirer.* 7. *inspirer, suggérer.* 8. *produire par inspiration.* 9. *pressentir, avoir quelque connaissance.* 10. *mourir, expirer.* 11. *expirer, finir.* 12. *brûler, mourir d'envie, convoiter.* Հոգիլ. ընչել (Հոգմոց). 2. ընչել. ոգի կլանել. զօդ ձգել. 3. ոգի առնոյ. Հանգչել. 4. ծխել. ընչել բուրել. 5. յայտնի լինել. 6. յայտ առնել. ընչել. ցուցանել. 7. ազդել ի միտս. ֆեելոգիր լինել. 8. ոգիով (գՀոգին ասբր). 9. իրագիի լինել. խնամոյ կանխաս. առնոյ գՀոտ. 10. փչել զոգին. մեռանել. 11. չանդ եղանել. կատարել. վախճանիլ. 12. ցանկանալ յոյժ. անձկալ. այս արձակելբ. անեղալ. (ելե) եոտե-։ 2. ելելբ-ե ոլբե ելբեե-

3. Ներֆեռ ուշեր. բանաիմանալ. 4. դասալուսներ. դասեր ասլեր. 5. պետ տլեր. 6. ասպարեզ. ներաներեր. 7. խնամ իներ. 8. ասար իներ. 9. զասչեր. ներեր ասլեր. 10. եղբեր. 11. ներեր. պիներ. ասար ներ ներ. 12. ասլեներեր. ներզ ասներ.

Spirazione, *sf.* respiration, *f.* 2. inspiration, *f.* 4. connaissance, *f.* avis, *m.* 5. spiration, *f.* ընչուն. չուներ. 2. չուներ. պի փլասեն. 3. ներեպասլեներեն պազեցասլեներեն ի ասաս. 4. ծանոներեներեն ասեզեներեն. 5. բզեասեն ձազասլեն ասլեզ. Ներֆեռ. տլեռեր. 2. ներֆեռ ներեներ. ասասեներ. 3. ներեպ. ներեզեներեներ. բասներ. 2. ներասներեներ. ներեր. 3. հայեռ ներասա.

Spiritalmente, *av.* spirituellement. հազեպէս. բասներեներ ներ.

Spiritamento, *sm.* agitation des possédés, *f.* յզլեզ պասչարազ. զեասլասլեներեն. ֆեն ներեր լզղասլեներ.

Spiritare, *va.* être possédé du diable. 2. s'épouvanter, s'effrayer. պասչարել. 2. զասչ չարլանել. զարչասել. ֆեն լզրեֆել. 2. ֆօբֆեռել.

Spiritatamente, *av.* en possédé, frénétiquement. զեասչարասլեներեն. ֆեռել ներ.

Spiritato, a, *a.* démoniaque, possédé, *e.* 2. capricieux, se. extravagant, e. étrange. 3. effrayé, consterné, e. 4. fanatique, visionnaire, furieux, se. պասչար. զեասչար. 2. ասչանել. վեռ. պլանգազ. յեմբրեպ. 3. զարչասրեպ. 4. ասլեզեն. կասպաի. երազասեռ. ֆեռել. 2. ներասլ. 3. ֆօբֆեռել. 4. ֆեռեռ. ասչ. 5. հայեռ (չարգազ). չուներ. անձեռ. 6. ասրզ. ասր. անձեռ. 7. ասրզ. հանձար. ներ. լասներեներեն. 8. ներասներասե. զասլեներեն. 9. հազեպասլեներեն. բարեպասլեներեն. հազեպեռ եռանդուն. 10. յասլասներեն. ազզեցասլեներեն. 11. ազի (զեասլ). 12. զպպանզր. 13. զեզեզրեկ ներասրզ. հանձարազ բանր. 14. բազասլեներեն. Ներֆեռ. բասլեներ. 2. Ներֆեռ. ասեռ. 3. հայեռ. 4. ֆեռ. ասչ. 5. ճաձ. բասճ. 6. ասեռ. ներլ. 7. ասլ. ֆեռասներ. 8. ֆեզեռ. ներասներ. 9. բասճասներ. զասներլ. 10. ներեռ. 11. (ներասզ) բասճասներ. 12. հասեռ. 13. Ներֆեռներ ասեզ. 14. ֆեռ. բասճ.

— santo, *le* Saint-Esprit. հազեռ սասրբ. Բասճասլեռճ.

Dare —, *sonner, jouer.* հարկանել. հընչել. նագաղասան. (ոռասեռ) լասճ.

Rendre lo —, *rendre l'âme, mourir.* ա. ատնել. զոգի. մեռանել. ներեզել ներլ ներեռ. ներլեռ.

Spiritosamente, *av.* avec esprit, vivement. հագոզ. նագնդազեամբ. հասրեպեն. ընչերէն իւն.

Spiritoso, a, *a.* spirituel, le. 2. subtil, pénétrant, e. qui a beaucoup d'esprit. 2. vif, vive, spirituel, le. 3. ingénieux, se. զեզեզրեպ. բարեպասլեներեն. 2. նագնդազեամբ. կասլասա. չասլ. 3. հանձարեզ. կասլասլեներեն. ներ-ասչ. ներեռ. ներասներեներեն. 4. ներեզ. ներեռ. ներասներեներեն. 5. ներեզ. ներասներեներեն. 6. ներեզ. ներասներեներեն. 7. ներեզ. ներասներեներեն. 8. ներեզ. ներասներեներեն. 9. ներեզ. ներասներեներեն. 10. ներեզ. ներասներեներեն. 11. ներեզ. ներասներեներեն. 12. ներեզ. ներասներեներեն. 13. ներեզ. ներասներեներեն. 14. ներեզ. ներասներեներեն. 15. ներեզ. ներասներեներեն. 16. ներեզ. ներասներեներեն. 17. ներեզ. ներասներեներեն. 18. ներեզ. ներասներեներեն. 19. ներեզ. ներասներեներեն. 20. ներեզ. ներասներեներեն. 21. ներեզ. ներասներեներեն. 22. ներեզ. ներասներեներեն. 23. ներեզ. ներասներեներեն. 24. ներեզ. ներասներեներեն. 25. ներեզ. ներասներեներեն. 26. ներեզ. ներասներեներեն. 27. ներեզ. ներասներեներեն. 28. ներեզ. ներասներեներեն. 29. ներեզ. ներասներեներեն. 30. ներեզ. ներասներեներեն. 31. ներեզ. ներասներեներեն. 32. ներեզ. ներասներեներեն. 33. ներեզ. ներասներեներեն. 34. ներեզ. ներասներեներեն. 35. ներեզ. ներասներեներեն. 36. ներեզ. ներասներեներեն. 37. ներեզ. ներասներեներեն. 38. ներեզ. ներասներեներեն. 39. ներեզ. ներասներեներեն. 40. ներեզ. ներասներեներեն. 41. ներեզ. ներասներեներեն. 42. ներեզ. ներասներեներեն. 43. ներեզ. ներասներեներեն. 44. ներեզ. ներասներեներեն. 45. ներեզ. ներասներեներեն. 46. ներեզ. ներասներեներեն. 47. ներեզ. ներասներեներեն. 48. ներեզ. ներասներեներեն. 49. ներեզ. ներասներեներեն. 50. ներեզ. ներասներեներեն. 51. ներեզ. ներասներեներեն. 52. ներեզ. ներասներեներեն. 53. ներեզ. ներասներեներեն. 54. ներեզ. ներասներեներեն. 55. ներեզ. ներասներեներեն. 56. ներեզ. ներասներեներեն. 57. ներեզ. ներասներեներեն. 58. ներեզ. ներասներեներեն. 59. ներեզ. ներասներեներեն. 60. ներեզ. ներասներեներեն. 61. ներեզ. ներասներեներեն. 62. ներեզ. ներասներեներեն. 63. ներեզ. ներասներեներեն. 64. ներեզ. ներասներեներեն. 65. ներեզ. ներասներեներեն. 66. ներեզ. ներասներեներեն. 67. ներեզ. ներասներեներեն. 68. ներեզ. ներասներեներեն. 69. ներեզ. ներասներեներեն. 70. ներեզ. ներասներեներեն. 71. ներեզ. ներասներեներեն. 72. ներեզ. ներասներեներեն. 73. ներեզ. ներասներեներեն. 74. ներեզ. ներասներեներեն. 75. ներեզ. ներասներեներեն. 76. ներեզ. ներասներեներեն. 77. ներեզ. ներասներեներեն. 78. ներեզ. ներասներեներեն. 79. ներեզ. ներասներեներեն. 80. ներեզ. ներասներեներեն. 81. ներեզ. ներասներեներեն. 82. ներեզ. ներասներեներեն. 83. ներեզ. ներասներեներեն. 84. ներեզ. ներասներեներեն. 85. ներեզ. ներասներեներեն. 86. ներեզ. ներասներեներեն. 87. ներեզ. ներասներեներեն. 88. ներեզ. ներասներեներեն. 89. ներեզ. ներասներեներեն. 90. ներեզ. ներասներեներեն. 91. ներեզ. ներասներեներեն. 92. ներեզ. ներասներեներեն. 93. ներեզ. ներասներեներեն. 94. ներեզ. ներասներեներեն. 95. ներեզ. ներասներեներեն. 96. ներեզ. ներասներեներեն. 97. ներեզ. ներասներեներեն. 98. ներեզ. ներասներեներեն. 99. ներեզ. ներասներեներեն. 100. ներեզ. ներասներեներեն.

Spiritosamente, *av.* avec esprit, vivement. հագոզ. նագնդազեամբ. հասրեպեն. ընչերէն իւն.

Spiritoso, a, *a.* spirituel, le. 2. subtil, pénétrant, e. qui a beaucoup d'esprit. 2. vif, vive, spirituel, le. 3. ingénieux, se. զեզեզրեպ. բարեպասլեներեն. 2. նագնդազեամբ. կասլասա. չասլ. 3. հանձարեզ. կասլասլեներեն. ներ-ասչ. ներեռ. ներասներեներեն. 4. ներեզ. ներասներեներեն. 5. ներեզ. ներասներեներեն. 6. ներեզ. ներասներեներեն. 7. ներեզ. ներասներեներեն. 8. ներեզ. ներասներեներեն. 9. ներեզ. ներասներեներեն. 10. ներեզ. ներասներեներեն. 11. ներեզ. ներասներեներեն. 12. ներեզ. ներասներեներեն. 13. ներեզ. ներասներեներեն. 14. ներեզ. ներասներեներեն. 15. ներեզ. ներասներեներեն. 16. ներեզ. ներասներեներեն. 17. ներեզ. ներասներեներեն. 18. ներեզ. ներասներեներեն. 19. ներեզ. ներասներեներեն. 20. ներեզ. ներասներեներեն. 21. ներեզ. ներասներեներեն. 22. ներեզ. ներասներեներեն. 23. ներեզ. ներասներեներեն. 24. ներեզ. ներասներեներեն. 25. ներեզ. ներասներեներեն. 26. ներեզ. ներասներեներեն. 27. ներեզ. ներասներեներեն. 28. ներեզ. ներասներեներեն. 29. ներեզ. ներասներեներեն. 30. ներեզ. ներասներեներեն. 31. ներեզ. ներասներեներեն. 32. ներեզ. ներասներեներեն. 33. ներեզ. ներասներեներեն. 34. ներեզ. ներասներեներեն. 35. ներեզ. ներասներեներեն. 36. ներեզ. ներասներեներեն. 37. ներեզ. ներասներեներեն. 38. ներեզ. ներասներեներեն. 39. ներեզ. ներասներեներեն. 40. ներեզ. ներասներեներեն. 41. ներեզ. ներասներեներեն. 42. ներեզ. ներասներեներեն. 43. ներեզ. ներասներեներեն. 44. ներեզ. ներասներեներեն. 45. ներեզ. ներասներեներեն. 46. ներեզ. ներասներեներեն. 47. ներեզ. ներասներեներեն. 48. ներեզ. ներասներեներեն. 49. ներեզ. ներասներեներեն. 50. ներեզ. ներասներեներեն. 51. ներեզ. ներասներեներեն. 52. ներեզ. ներասներեներեն. 53. ներեզ. ներասներեներեն. 54. ներեզ. ներասներեներեն. 55. ներեզ. ներասներեներեն. 56. ներեզ. ներասներեներեն. 57. ներեզ. ներասներեներեն. 58. ներեզ. ներասներեներեն. 59. ներեզ. ներասներեներեն. 60. ներեզ. ներասներեներեն. 61. ներեզ. ներասներեներեն. 62. ներեզ. ներասներեներեն. 63. ներեզ. ներասներեներեն. 64. ներեզ. ներասներեներեն. 65. ներեզ. ներասներեներեն. 66. ներեզ. ներասներեներեն. 67. ներեզ. ներասներեներեն. 68. ներեզ. ներասներեներեն. 69. ներեզ. ներասներեներեն. 70. ներեզ. ներասներեներեն. 71. ներեզ. ներասներեներեն. 72. ներեզ. ներասներեներեն. 73. ներեզ. ներասներեներեն. 74. ներեզ. ներասներեներեն. 75. ներեզ. ներասներեներեն. 76. ներեզ. ներասներեներեն. 77. ներեզ. ներասներեներեն. 78. ներեզ. ներասներեներեն. 79. ներեզ. ներասներեներեն. 80. ներեզ. ներասներեներեն. 81. ներեզ. ներասներեներեն. 82. ներեզ. ներասներեներեն. 83. ներեզ. ներասներեներեն. 84. ներեզ. ներասներեներեն. 85. ներեզ. ներասներեներեն. 86. ներեզ. ներասներեներեն. 87. ներեզ. ներասներեներեն. 88. ներեզ. ներասներեներեն. 89. ներեզ. ներասներեներեն. 90. ներեզ. ներասներեներեն. 91. ներեզ. ներասներեներեն. 92. ներեզ. ներասներեներեն. 93. ներեզ. ներասներեներեն. 94. ներեզ. ներասներեներեն. 95. ներեզ. ներասներեներեն. 96. ներեզ. ներասներեներեն. 97. ներեզ. ներասներեներեն. 98. ներեզ. ներասներեներեն. 99. ներեզ. ներասներեներեն. 100. ներեզ. ներասներեներեն.

Spiritualité, *sf.* spiritualité, *f.* անմարմին. հազեպէն բնութիւն. 2. հազեռասլեներեն. բարեպասլասլեներեն. հազեռ եռանդուն. բասճասներ. ֆեռներեռել. 2. ընձերել. ներասներեներեն. 3. ներեզ. ներասներեներեն. 4. ներեզ. ներասներեներեն. 5. ներեզ. ներասներեներեն. 6. ներեզ. ներասներեներեն. 7. ներեզ. ներասներեներեն. 8. ներեզ. ներասներեներեն. 9. ներեզ. ներասներեներեն. 10. ներեզ. ներասներեներեն. 11. ներեզ. ներասներեներեն. 12. ներեզ. ներասներեներեն. 13. ներեզ. ներասներեներեն. 14. ներեզ. ներասներեներեն. 15. ներեզ. ներասներեներեն. 16. ներեզ. ներասներեներեն. 17. ներեզ. ներասներեներեն. 18. ներեզ. ներասներեներեն. 19. ներեզ. ներասներեներեն. 20. ներեզ. ներասներեներեն. 21. ներեզ. ներասներեներեն. 22. ներեզ. ներասներեներեն. 23. ներեզ. ներասներեներեն. 24. ներեզ. ներասներեներեն. 25. ներեզ. ներասներեներեն. 26. ներեզ. ներասներեներեն. 27. ներեզ. ներասներեներեն. 28. ներեզ. ներասներեներեն. 29. ներեզ. ներասներեներեն. 30. ներեզ. ներասներեներեն. 31. ներեզ. ներասներեներեն. 32. ներեզ. ներասներեներեն. 33. ներեզ. ներասներեներեն. 34. ներեզ. ներասներեներեն. 35. ներեզ. ներասներեներեն. 36. ներեզ. ներասներեներեն. 37. ներեզ. ներասներեներեն. 38. ներեզ. ներասներեներեն. 39. ներեզ. ներասներեներեն. 40. ներեզ. ներասներեներեն. 41. ներեզ. ներասներեներեն. 42. ներեզ. ներասներեներեն. 43. ներեզ. ներասներեներեն. 44. ներեզ. ներասներեներեն. 45. ներեզ. ներասներեներեն. 46. ներեզ. ներասներեներեն. 47. ներեզ. ներասներեներեն. 48. ներեզ. ներասներեներեն. 49. ներեզ. ներասներեներեն. 50. ներեզ. ներասներեներեն. 51. ներեզ. ներասներեներեն. 52. ներեզ. ներասներեներեն. 53. ներեզ. ներասներեներեն. 54. ներեզ. ներասներեներեն. 55. ներեզ. ներասներեներեն. 56. ներեզ. ներասներեներեն. 57. ներեզ. ներասներեներեն. 58. ներեզ. ներասներեներեն. 59. ներեզ. ներասներեներեն. 60. ներեզ. ներասներեներեն. 61. ներեզ. ներասներեներեն. 62. ներեզ. ներասներեներեն. 63. ներեզ. ներասներեներեն. 64. ներեզ. ներասներեներեն. 65. ներեզ. ներասներեներեն. 66. ներեզ. ներասներեներեն. 67. ներեզ. ներասներեներեն. 68. ներեզ. ներասներեներեն. 69. ներեզ. ներասներեներեն. 70. ներեզ. ներասներեներեն. 71. ներեզ. ներասներեներեն. 72. ներեզ. ներասներեներեն. 73. ներեզ. ներասներեներեն. 74. ներեզ. ներասներեներեն. 75. ներեզ. ներասներեներեն. 76. ներեզ. ներասներեներեն. 77. ներեզ. ներասներեներեն. 78. ներեզ. ներասներեներեն. 79. ներեզ. ներասներեներեն. 80. ներեզ. ներասներեներեն. 81. ներեզ. ներասներեներեն. 82. ներեզ. ներասներեներեն. 83. ներեզ. ներասներեներեն. 84. ներեզ. ներասներեներեն. 85. ներեզ. ներասներեներեն. 86. ներեզ. ներասներեներեն. 87. ներեզ. ներասներեներեն. 88. ներեզ. ներասներեներեն. 89. ներեզ. ներասներեներեն. 90. ներեզ. ներասներեներեն. 91. ներեզ. ներասներեներեն. 92. ներեզ. ներասներեներեն. 93. ներեզ. ներասներեներեն. 94. ներեզ. ներասներեներեն. 95. ներեզ. ներասներեներեն. 96. ներեզ. ներասներեներեն. 97. ներեզ. ներասներեներեն. 98. ներեզ. ներասներեներեն. 99. ներեզ. ներասներեներեն. 100. ներեզ. ներասներեներեն.

Spiritualizzamento, *sm.* spiritualisation, *f.* հանձեր զոգի (զեզ). (ներասզ) բասճ ներեռներ.

Spiritualizzare, *va.* spiritualiser. հանձեր զոգի (զեզ). մեռել. (ներասզ) բասճ ներեռներ.

Spiritualmente, *av.* avec spiritualité. 2. spirituellement. 3. avec pouvoir et autorité ecclésiastique. 4. par exhalaison. հագեպես. հագեռասլեներեն. 2. մասրբ. հագոզ. 3. հագեռ. եկեղեցական իշխանութեամբ. 4. զոլանալով գոլորշեաց. բասճներեն իւն. 2. ֆեռ իւն. 3. ներեռ ներասներեներեն իւն. 4. ասչանել. ներեռ ներեռ.

Spiro, *sm.* souffle, m. haleine, f. 2. esprit, m. ընչուն. չուներ. 2. հագի. Ներֆեռ. 2. ճաձ. բասճ.

Spirto, *v.* Spirito.

Spiumacciare, *va.* remuer un lit de plumes. յասրզասրել զեներալից մահճեռ. ներեռներ ներեռներ ներեռներ.

Spiumacciata, *sf.* coup du plat de la main ouverte, m. հարուած ափով (ընդ բարձ. ներեռներ) ասչանել ասրբ.

Spiumare, *va.* plumer. փետել. թեռթել զեներ. ասր. ներեռներ ներեռներ.

Spizzeca, *sm.* ladre, m. կղեր. ձզեռիր. ներչչ. ներեռ.

Spizzicatúra, *sf.* défauts d'impression, m. pl. բիեր զրոշմելոյ. ասչանել ներեռներ.

Spizzico (a), *av.* peu à peu. աս. ասկաս. աս կաս. մեզեռ. ասրբ ասրբ. ներչչ ներչչ.

Splacare, *va.* gaspiller. վատնել. զրաւել. ներեռներ. ներեռներ.

Splebeire, *va.* anoblir. յաձնասլեներեն ասեզ. բարձրացուցանել զոր ի ասանկէն. ներեռ ներեռներ.

Splendente, *a.* brillant, resplendissant, e. պայծառ. փառաւոր. շքեղ. ներեռներ. բերեռ. ներեռներ.

Splendentemente, *av.* splendidement. փայլ-

Dare —, *sonner, jouer.* հարկանել. հընչել. նագաղասան. (ոռասեռ) լասճ.

Rendre lo —, *rendre l'âme, mourir.* ա. ատնել. զոգի. մեռանել. ներեզել ներլ ներեռ. ներլեռ.

մարմ. • փառատրութեամբ. • պայծառա-
թեամբ. • երէսուերէշէլու. • երէսլիշէլու։

Splendere, *vn. resplendir, luire, briller.* փայլել. շողալ. պայծառանալ. • երէսլուիչ. • փէշէ-
նիչ. • շէնչ։

Splendidamente, *av. splendidement, magnifiquement.* պայծառութեամբ. շքեղութեամբ. պատուական. • մեծապատիւ. • փառատրա-
թեամբ. • երէսլիշէլու. • տարուի։

Splendidézza, } *sf. splendeur,* f. պայծառու-
Splendidità, } թիւն. շքեղութիւն. առատաձեռնութիւն. մեծապատիւ. • մեծապատիւ փա-
ռատրութիւն. • երէսլիշէլէ. • տարուի։

Splèndido, a, *a. resplendissant, reluisant, e. 2. splendide, somptueux, se. libéral, e.* փայլուն. պայծառ. • մեծապատիւ. պատ-
պաւոն. 2. շքեղ. փառատր. առատ. • մե-
ծապատ. • երէսլի. 2. • փէշէլիէ. • տարուիլը-
• ուշտուիլ։

Splendimento, } *sm. splendeur,* f. *éclat,* m.
Splendóre, } *sm. lustre,* m. gloire, f. փայ-
լիւն. պայծառութիւն. լուսատրութիւն. • փառ. • փառատրութիւն. • մեծապատ-
թիւն. շքեղութիւն. • երէսլիշէլէ. • պէրէ-
լէէ. 2. • ուշտիւն. • էնհիրիւ. • էհրեի. • ուշ-
ինուն։

Splenetico, a, *a. splénétique.* փայծաղնա-
յաւ. • փայծաղն ցաւս գրաւեալ. 2. • (չեզ) օգտակար փայծաղնացաւց. • փա-
լէէլը. 2. • տուլաչ էտ-ինէհիլի։

Splenico, a, *a. splénique.* փայծաղն, փայ-
ծաղնական (հրակ, գնդ.). • տուլի (տ•տ•ր•ը-
իւռ•ը)։

Spodestarsi, *vp. se dessaisir, abdiquer, renoncer à . . ., se démettre de son autorité. 2. se priver, se défaire de ce qu'on a* Հրաժարիլ ի տէրութենէ. ի բաց ձգելով զիշխանութիւն. 2. զրկիլ զանձն քիւրոյ իրաց. • երօնուս պէյտան. • իշխէն կիտէ. 2. • ինէնչ էէյլէրինէն ինէնչէ հաշուսէ կիտէ։

Spodestato, a, *a. qui est sans forces. 2. qui s'est démis de son pouvoir. 3. furieux, impétueux, se. violent, e.* անզօր. տկար. 2. Հրաժարեալ ի տէրութենէ. զրկեալ. 3. մոլեգին. ուժգին. սաստիկ. • էհ•էէհիհիլ•ը-
2. • էօՀնու պէյտէլ. 3. • շաիտ•էլ. էէ•տ•իլ։

Spoetarsi, *vp. quitter la poésie, renoncer à la poésie.* Հրաժարել ի բանաստեղծու-
թենէ. • էէրէլէ•տ•էն ինէրի • տ•տ•իլ։

Spógia, *sf. dépouille,* f. 2. *reste,* m. 3. *cosse, coque, écorce, peau,* f. 4. *corps,* m. *dépouille mortelle,* f. աւար. կապուա-
կոդպուա. զգեստ. 2. մնացորդք. աւե-
րակք. 3. մաքի. կեղեւ. պատեանք. խորի (օձի). 4. մարմին. իրան. • էհ•էտ•ը-
2. • իշէնչ. էէշ•տ•ի. 3. • տ•էր. • էհ•տ•ը-
(էշէլտ•) կիօղնչէ. 4. • ինէն։

Spogliagióne, *sf.* } *dépouillement,* m. 2. dé-
Spogliamento, *sm.* } *pouille,* f. 3. *spoliation, privation,* f. *dénûment,* m. կողոպտիւն. մերկացուցանելը. 2. աւար. կողոպուտ. 3. զրկու-
թիւն. մերկանալն. օգնս. էհ•էլ•ը-
2. • էհ•էհ. • իշ•տ•ի. 3. • տ•էր•ի • էհ•տ•ը-
(էշէլտ•) կիօղնչէ. 4. • ինէն։

Spogliare, *va. déshabiller. 2. voler, piller. 3. déposséder, priver, frustrer.* մերկացու-
ցանել. կապուել. կողոպուել. 2. աւարել.

աւար Հարկանել. 3. Հանել. զրկիլ. • օյ-
• ի. 2. • էհ•էլ•էհ•ը. 3. • տ•էր•ու կիտէ։

Spogliarsi, *vp. se dépouiller. մերկանալ. ի բաց ձգալ. • օյ•ուն•ը-
• ը•ը•ի։

Spogliatójo, *sm. boudoir,* m. սենեակ մեր-
կանալոյ զգեստաց. առն պատճառական. • օյ•ուն•ը•ի•ի • ը•ա•ը տ•տ•ը։

Spogliatóre, trice, *s. voleur, se.* կողոպուիչ. աւազակ. • օյ•ուն•ը։

Spogliatúra, } *sf. dépouillement,* m. կողոպ-
Spogliazióne, } *տութիւն.* աւարիլն. • օյ•ը. էհ•էլ-
էհ•ը•ը։

Spogliázza, *sf. coup sur la chair nue,* m. *2. dépouille,* f. դան Հարեալ ի մերկ մարմնոյ. 2. կողոպուտ. աւար. էէ•լէ•ի
իինի•ը տ•ը•ը. 2. • իշ•ա•ի. էհ•ը•ը։

Spogliazzato, a, *a. à moitié déshabillé, e.* կո-
զոպտեալ. մերկացեալ. գիշ•ը. էհ•ը•ը օյ•ուլ-
էհ•ը։

Spóglio, *sm. dépouille,* f. *meubles,* m. pl. *2. dépouille, proie,* f. 3. *recueil,* m. *collection, compilation,* f. կող. կապուած. 2. աւար. աւարք. կողոպուտ. 3. քաղուածոյք. գումարութիւն (է պէսպէս մասնաւորաց). իինիգ•էլուն•ի. 2. • իշ•ա•ի. էհ•ը•ը. 3. • ինէ-
էհ•ը։

Spóla, *sf. navette de tisserand,* f. կկոց-
• ի•ի•ի։

Spollastrâre, *vn. faire gogaille. աւաւել աւաւաւկու. բարեկեցիկ լինել. նեյնի էէիե-
• ալ է• էէրէի կիտէ։

Spollinâre, *va. chasser les poux des poules.* մաքրել. Հանել զտիւս կամ զոքիս Հաւուց. • ի•էհ•էլ•էրէն դիինէն իինէ•էլ•էիե•ի • էէէ•ը-
էհ•ի։

Spolpâre, *va. décharner. 2. priver, dépouiller.* Հանել. քաղել զմսէ. 2. զրկել. կողոպ-
տել. անապրի առնել. նինի էէէ•էհ•ի. 2. • օյ•ուն • էհ•էհ•ը կիտէ։

Spólpo, a, *a. maigre. 2. amoureux à la folie.* փոխ. նիրեակ. 2. պաղչաս. չոպլեակ. տարփասէր. պաղան. տ•իէ• 2. • ուշէի։

Spoltrârsi, } *vp. secouer la paresse. ի*
Spoltrirsi, } *բաց ի•օ•տ•իլ. գ•ուլ•ը-*
Spoltronirsi, } *նիլն. ի•էհ•ի•էլ•էիե ուշէտ-*
էհ•ի։

Spolveramúra, *sm. homme de rien,* m. գոյն ոք. այր անպիտան. իւր էհ•ուս•ը տ•տ•ի։

Spolverâre, *va. épousseter. 2. fureter, fouiller.* մաքրել. թօ•տ•իլ. պ•տ•իլ. 2. մանր կրնուել. էէ•ուտ•ուլ. իիլ. արկեալ որոնել. իէ•լ•ուէ տ•ի•էհ•ի. իի•ի•էլ•էիե. 2. • տ•տ•ի • — *vn. se pulvériser, se réduire en poussière.* գանալ եւ լինել փոշի. փիւրել. փշրել. իէ•ը տ•ի•էհ•ը։

Spolverezzâre, } *va. pulvériser. 2. poncer.* 3.
Spolverizzâre, } *saupoudrer. ի փոշի տա-*
նել. 2. նկարել փոշով. 3. քաղել գիտի. իէ•ը տ•ի•էհ•ի•էհ•ը. 2. իէ•լ•ուէ նէէ•լ
կիտէ. 3. իէ•լ•էհ•ի։

Spolverézzo, } *sm. ponce,* f. 2. *poncis,* m.
Spolverizzo, } *փոշի լի փուշով առ ի ծրա-*
գրել. 2. նկար. ծրագիր փուշով. • իօ•ուլ-
էէէ•ը•ը իչէն իէ•ը•ուլ•ը տ•ը•ը • 2. • իէ•լ
• ուլ էէէ•էհ•էլ իօ•ուլ•ը։

ըստ ձեւոյ նկարուց։ լբեֆոտե ի-ա-ի պե-լեֆոտե տեքեռիէ տե-ա-ըբ։

Spónda, *sf. parapet*, m. 2. *bord*, m. շրջա-նակ, մեծաս, պատկ կամրջիոյ, ադբերց, հո-րոց։ 2. ափե. եզբ. պեքեռէ։ ֆոբեռուլոտե։ 2. տեքեռ։

Spondäggio, *sm. quaiage*, m. բաժ ծոդեզքեր. տեքեռ տեռոբ իէքե էէբէքեռ պոե։

Spondáico, a, *a. spondaïque*. Համբուբպատան. պե-տեբ-ա-է։

Spondéo, *sm. spondée*, m. Համբոյբ. չաւի յեբկուց եբկոյն ադբոբպիոյ. պե-տեբ-ա-է։

Spóndilo, *sm. spondyle*, m. ազե ոզնե. ոզ-

Spóndulo, նպատա. ծոռոբա։

Spónga, *sf. éponge*, f. ապուռնգ. պեռնկեր։

Spongióso, a, *a. spongieux*, se. ապռպա-նեման. պեռնկեր կեպ։

Sponimento, *sm. exposition*, f. մեկնաբեթիւն. ռեռնս։

Sponitóre, *sm. commentateur*, m. մեկնիչ. թ-ադբման. ռեռնս էէբեղիչ։

Spónsa, *sf. épouse*, f. Տպան. կեբե։

Sponsáli, *sm. pl.* } *fiançailles*, f. pl. խոսանե-

Sponsalízia, *sf.* } ան֊թ֊ա-ա-ե-թիւն. նո-ա-կե-ա-

Sponsalízio, *sm.* } կե-ա. պեբան֊ պեբան֊ե-ա-ե։

Sponsalízio, a, *a. de mariage*. խոսման֊ ան֊ խոսուբեան֊ նո-ա-կե-ա-կե-ա, պեբան֊ ա-ա-ա։

Spónso, *sm. époux*, m. փեսաց֊ կե-ա-կե-ա։

Spontaneamente, *av. volontairement*. կա-տա-ա կամ֊ա-ա-ա-թեամբ֊ բ-ղ-ա-ա-ա

Sposáre, *va.* épouser. 2. marier. 3. accompagner, associer, réunir. կին, ի Տարմանէն ածել. Տարաձայնութեանէ 2. փեսայացուցանել. ամուսնացուցանել. առն տալ. 3. քրիստոնէի լծել. Եկեղեցւոյ 2. Եկեղեցիէ. ջօջոխ Հիւրեր. 3. Խլաւկէսէ իրեր.

Sposeréccio, a, a. conjugal, e. 2. de mariage, propre aux noces. ամուսնութեան. ամուսնական. 2. պատշաճ, դիպող Տարամանաց. Նիւթեր. 2. պէսպէսի գործեր Հիւսնի.

Sposína, *sf.* jeune épouse, f. նորամուտ, ամուսնացող Տարէն Հիւս.

Spositóre, *sm.* commentateur, m. մեկնիչ. Հանս Վերծ.

Sposizióne, *sf.* narration, f. 2. explication, f. պատմութիւն. բանբ. Հաս. 2. մեկնութիւն. հիմնաբ. տեսչ. 2. Հանս. Վերծ. Խոշոր.

Spóso, *sm.* époux, m. փեսայ. կնակից.

Spossáre, *va.* affaiblir, enerver. անպտղացուցանել. Լքուցանել. Գօրեղութեան պակասել. Եկեղեցիէ.

Spossársi, *vp.* s'affaiblir, se ruiner. անպտղանալ. անմանկանալ. Գօրեղութեան պակասիլ. Եկեղեցի տչ.

Spossatamènte, *av.* sans force, faiblement. 2. violemment, avec force. անպտղութեամբ. 2. ասաղութեամբ. ուժգին. Գօրեղութեանէ. 2. Լեռաներ էրէ.

Spossatézza, *sf.* faiblesse, f. անզօրութիւն. Գօրեղութեանէ.

Spossáto, a, a. épuisé, e. faible. տկար. անզօր. Գօրեղեալ.

Spostaménto, *sm.* déplacement, m. Եղանէն, Խոտորելն ի տեղւոյէ. Թողուլն զտեղին Երբեմն Եղեալ. ածիս.

Spostársi, *vp.* quitter sa place, se détourner de son chemin. Եղանէն ի տեղւոյէն. Թողուլ զտեղին. Խոտորիլ. զարտաղիլ. Երբեմն Եղեալ. Խոլտն ածիս.

Spostatúra, *sf.* état de ce qui est déplacé, m. 2. dérangement, désordre, m. գիր արատ. քոյ տեղւոյն. վրիպանք ի գնելն. 2. Խառնակութիւն. անկարգութիւն. գործ. ապականութիւն. Խոլտն Երբեմն գօս. 2. Խորհելէն. Նեղութելէ.

Spotestársi, *vp.* se dépouiller de son pouvoir. Թողուլ զիշխանութիւնն. ի բաց կալ. Հրաժարել ի տէրութենէ. Տօնիս պետանէ.

Spránga, *sf* plaque, barre, f. 2. espece de plaque qu'on mettait sur les ceintures. գօտի փայտակ կամ երկաթի ա. ի պինդ ածել զերկուս Հրս. 2. զարդ ինչ գօտւոյ ի Նմ. Ճիվիդան. Իւի Նեղելէն Ետ Խոնս գեվէնիկ Եկէն ցաստան, սեղմելն գօտւոյ. 2. սիր Նով գօտւ ի սեղելն.

Sprangáre, va. cheviller. 2. frapper bien fort. զիզել. Հաստատել փայտակ. երկաթի գտեալ. 2. Հարկանել ուժգին. գօտւոյ ոտրիս. 2. Խշելէ ոտրիս.

— usci, barricader, fermer փակել Նգաւոյ. ամրացուցանել փակոցաւք. գեղչոյս գօտիս. սեղմելէ.

— calci, détacher des ruades. անկուռել. կիզս ընկենալ. Ճեխելը.

Sprangháta, *sf.* petite plaque, barre, etc. գօտի, Ճիվիդն փոքրիկ. փակոցի գօտւոյ.

— d'una finestra, birloir, m. փակագալ պատուհանաց. գեղչելէ Հանս.

Spraticáre, va. finir. կատարել. պերճելը.

Sprazzáre, va. arroser. զրահել. ցանել. ոռոգելը.

Sprázzo, *sm.* arrosage, m. 2. quelque peu, m. 3. tavelure, f. զրահումն. 2. կամ մի. Խուն ինչ. գոյզն ինչ. 3. խայտաբղէտ. պիսակ կճղակ. ոռոգելը. 2. ոմն ոմ. Տեսակ. 3. գեղեցկելը.

Sprecaménto, *sm.* gaspillage, m. վատնումն. գրուժն. Ծախք. Ոչնչեցն. Խորտ.

Sprecáre, va. dissiper. վատնել. Ծախել. Ոչնչեցն. Խոտ ելնիլը.

Sprecatóre, *sm.* dissipateur, m. վատնիչ. օգտոյ. Խոտ ելնիչ.

Sprecatúra, *sf.* prodigalité, f. վատնումն. անառակութիւն. Խորչ.

Sprecipitáre, va. s'affaisser, s'abimer. անկանել ի խորս. ինանել. ի վայր Տանել. Լսոնտոռս տեսչելը.

Spregévole, a. méprisable, vil, e. անարգ. արհամարհ. խոտան. Խոր. Լսելի.

Spregevolménte, av. dédaigneusement, avec mépris. անարգութեամբ. արհամարհելով. Խնամեի Եւէ. Խորշոտութ.

Spregiamento, *sm.* mépris, m. անարգանք. արհամարհանք. Խորչ. Խնամեի.

Spregiánte, a. dédaigneux, se. անարգող. արհամարհող. Խորչոջ.

Spregiáre, va. mépriser. անարգել. արհամարհել. Խորչանք.

Spregiatóre, trice, *s.* méprisant, e. անարգող. Խորչոջ.

Spregievóle, a. méprisable. անարգ. խոտան. Խոր. Լսելի.

Sprégio, *sm.* mépris, dédain, m. անարգանք. արհամարհութիւն. Խորչ. Հոգոյ. Ծրի.

Spregiudicáto, a, a. sans préjugé. ազատ ի մտացնահանութենէ. առանց կանխակալ կարծեաց. զերծեալ ի պատրանաց. ազնիւ. Խուլ Եղ. Ազատ Խուլ Ազատութ.

Spregnáre, va. accoucher. Ծնանել. ազատել.

Sprementáre, va. expérimenter. գիտէ, գլխի առնել. Խրհան Ելիլը. ուշանալ.

Sprémere, va. presser, exprimer. 2. fig. s'enoncer. քամել. Ծեղել. 2. յայտնել. յայտ առնել. ուշանք. 2. Խոսիր Ելիլը.

Sprémersi, *vp.* se déranger. անհանգիստ լինել. տառապիլ. Նեղել. բահանել. սիրհալ. Ծրի.

Spremitúra, *sf.* pressurage, m. քամելը. Ծեղումն. քամուածք. ուշանք.

Spremúto, a, a. exprimé, epreint, e. քամած. Ծեղեալ. ուշանված.

Spressamente, *av.* Espressamente, Espressione, Visione.

Spresso, a, a. exprès, se. clair, e. յայտնի. Ակնիւ. ալնիւոր. Նիւոր.

Spretársi, *vp.* quitter l'habit ecclésiastique. Թողուլ լաւանել զկրօնական զգեստն. Եսեալ բահանալը զգեստին.

Sprezzábile, *a. méprisable.* անարգ · արհամարհ · խոչ ·

Sprezzamènto, *sm. mépris*, m. արհամարհանք · խորշոմ ·

Sprezzare, *va. mépriser.* անարգել · խորշոմել ·

Sprezzatamènte, *av. par mépris, dédaigneusement. 2. vilement, chétivement.* անարգաբար · արհամարհելով · 2. անշքեղաբար · գձուձաբար · խորշոմով · նմանելի իւր · 2 · հասկնան ·

Sprezzatóre, trice, *s. qui méprise.* անարգիչ · խորշոմիչ ·

Sprezzatura, *sf. mépris*, m. արհամարհանք · հոխորիչ ·

Sprezzevolmènte, *av, dédaigneusement.* արհամարհաբար · խորշոմով ·

Sprézzo, *sm. mépris*, m. անարգանք · արհամարհաբար · խորշոմ ·

Spriémere, *v.* Spremere.

Sprigionamènto, *sm. élargissement*, m. ազատութիւն · բանտ · ընծեռական ընծայ · ֆոռնիսիս ·

Sprigionáre, *va. élargir, tirer de prison. 2. délivrer.* ազատել · հանել ի բանտ · 2 · ազատել · ընծեռական ընծայել · 2 · ֆոռնիսիս ·

Sprillare, *va. exprimer le suc.* քամել · գձիւթի · ոսկրանոս · ընծայ ընծայիչ ·

Sprimacciáre, *va. remuer un lit de plumes.* խարտարել · գձեռագիրց անկողնոյ · ֆռնել · գձեռնէրն հոգեան ·

Sprimanzia, *sf. esquinancie*, f. փողագաւ · հոգեան · (հնանդ) ·

Sprimere, *v.* Esprimere.

Sprimènto, *sm. expression*, f. մեկնութիւն · հանս ·

Springáre, *vn. gambiller.* չարժել · տասանել զոտս · ոչխարիս ոռնալոսի ·

Sprizzáre, *vn. jaillir.* բղխել · ցայտել · ցընդցղիանալ (ջուրց · ոռս) · ֆեղեբերսի · ֆոյնհոսի · ընծայել ·

Sprizzáto, a, *a. arrosé, e. 2. madré. e. spruéllenz. 2 · խայտ · պիսակ · գեռոսիրեալ · գեռ · 2 · գեռոսիրեալ · գեղեռ գեղեռ ·*

Sprobráto, a, *a. reproché, e. չանդիմանալ · կշտամբեալ · ոչընանդիմ · ֆոռնիսիս ·*

Sprócco, *sm. scion, rejeton*, m. *2. hart*, f. *3. bûche à brûler*, f. *խաւարծի · բողբոջ · 2 · կաղ ի գալար ասաց · 3 · կաձղ, փայտ ապրելի · ըստ · ֆեղան · 2 · ընդի տալ · 3 · գեռ · ընդհանուր տալոն ·*

Sprofondamènto, *sm. affaissement*, m. *խորհանութիւն · անկանել ի խոր · գեռ · ընդ · ընդ ·*

Sprofondánte, *sm. poids exorbitant*, m. *անգեղանի բեռն · անչափ ծանրութիւն · ընդ · բան · հասանել չնչին · ընդ ·*

Sprofondáre, *va. ruiner, détruire. 2. creuser à fond. խորհանել · քանդել · ապականել · 2 · բրել · պեղել խորագոյնս · ընդհանուր · ընդ · 2 · գեռ ընդ ·*
— *vn. s'affasser, s'ecrouler. 2. se ruiner, s'appauvrir. անկանել · խորհանել · յանդունս · ի խոր · փլանել · 2 · խորհանել · անանկանալ · ընդ · 2 · ֆռնիսիս · ֆռնիսիս ·*

Sprofondáto, a, *a. abîmé, e. 2. sans fond. խորագոյն լեալ · անկեալ · 2 · անյատակ · անունդ · գեռ ընդ · 2 · գեռ ·*

Sprolungáre, *va. allonger, différer. յերկարել · ձգել · յապաղել · ոռնիսիս · ընդհանուր ·*

Sprolungársi, *vp. durer longtemps. 2. s'éloigner, s'écarter. յերկարել · յապաղել · տեւել ընդ երկար · 2 · հեռանալ · ընդ գեռ · 2 · ընդհանուր ·*

Spromèttere, *va. retirer sa parole. յետս կոչել զխոստումն · ընդ զանան · գեռ ընդ · 2 · ընդհանուր ·*

Spronája, *sf. plaie faite par les coups d'éperon*, f. *եղանելոցք խթանի · հոխորիչ · ընդ ·*

Spronájo, *sm. éperonnier*, m. *սրունկասագեա կարծիք · խթանի կապչոց · հոխորիչ ·*

Spronáre, *va. e n. éperonner. 2. fig. pousser, presser, hâter. 3. courir, s'écouler avec rapidité.* խթանել · խթան ի կուշտ առնել · մղել խթանիւ · 2 · սպրանել · ձեռագիր · սասպանել · հոխորիչ · 2 · գեռ ի ընդհանուր · գեռ · ընդ · 2 · ընդհանուր ·

Spronáta, *sf. coup d'éperon*, m. *2. aiguillon*, m. *Տարուած · եղանելոցք խթանի · 2 · գրգռութիւն · խայթ · ընդեղանութիւն · հոխորիչ · 2 · ֆիր · ընդհանուր ·*

Spróne, *sm. éperon*, m. *2. ergot*, m. *3. (t. di bot.) éperon*, m. *4. pointe de la proue des barques à rames. 5. aiguille*, m. *կարծր, բիս, խթան կապչոց ձեռնելոց · 2 · կարծր, բիս պատպող · 3 · բիս բանոց · գեռ ի սեղեան · ի բաժանս նաւոյ · 4 · ցառն նաւասոյ · 5 · խթան · յորդորանք · գրգռանութիւն · (ծէրնոսի) հոխորիչ · 2 · ընդհանուր · 3 · ընդ ի ընդհանուրցն տեղեան · 4 · գեռ գեռ · 5 · ընդեղ · ընդհանուր ·*

A — battuto, *à toute bride, à bride abattue. խթան ի կուշտ արաբեալ · ձիապատ եղեալ · արշաւանաւք · գեռ · գեռ ընդ ·*

Spróni, *pl. éperons, rejetons qui se trouvent au tronc de l'arbre.* շառաւիղք կոճղի ծառոց · ապտ գեռոնիսիսն գոլորը
— *delle mura, éperons, contreforts*, m. pl. *մղիք որմոց · գեռ գեռ գեռ ·*

Dar di —, *éperonner.* խթել · խթան ի կուշտ առնել · հոխորիչ ընդհանուր ·

Sproniélla, *sf. molette d'éperon*, f. *ասող խթանի կապչոց · հոխորիչ · ընդհանուր ·*

Spropiamènto, *sm. désappropriation*, f. *զբարկելն · հանելն ի սեպհականէ · ի սեպհականութենէ · ընդհանուր · հոխորիչ ընդհանուր ·*

Spropiáre, *va. déposséder, dépouiller.* հանել ի սեպհականէ · զրկել · մերկացուցանել ի սեպհականի ընդից · հոխորիչ հոխորիչ ընդհանուր ·

Spropiazióne, *sf. dépossession*, f. *սրկանութիւն · մերկացուցանելն ի սեպհականէ · հոխորիչ հոխորիչ ընդհանուր ·*

Sproporzionále, *a. incommensurable.* անհամեմատ · անչափ · անմասն · ոռնիսիսոռնիս ·

Sproporzionalità, *sf. disproportion*, f. անհամեմատութիւն · չհամեմատութիւն · ոռնիսիսոռնիս · հոխորիչ ·

Sproporzionáre, *va. disproportionner.* բաս ·

Նալ գՀամեմատութիւն. անՀամեմատ, անՀատապէս, այլակերպ առնել. ապականել
բիւրեր.

Sproporzionatamente, *av.* *sans proportion.* առանց Համեմատութեան. անպատշաճապէս. յանդեպս. ապականաբար.

Sproporzione, *sf.* *disproportion*, f. անՀատապատութիւն. Համեմատութիւն. խոտորելութիւն. ապականութիւն. ֆորթ.

Sproposítare, *vn.* *faire, dire des sottises. agir étourdiment.* անՀամիկ. մտրնանալ. անգէպս, անպատշաճս խօսել. անճաշակ գործել. անխելքի բիւրեր. գիտողութիւնէ
իւէլ կորուիլ.

Spropositatamente, *av.* *mal-à-propos.* անպատճառ. յանդեպս. անՀիգպաս. գիտողութիւնէ.

Spropositáto, a, *a.* *hors de propos.* անպատճառ. անգէպս. անպատճ. ապականաբար. գիտողութիւնէ.

Sproposíto, *sm.* *erreur*, f. *2. bêtise*, f. *coq-à-l'âne*, m. անապատեալ բանը. վրիպածը. պատգամ. *2.* անգէպ բանը. մտրնանութիւն. անճոռ իրք. խոչոչել. ապերի. *3.* գիտողութիւն իւ. ոճրագ. ապերիներ.
A —, *étourdiment, sans nécessité.* անճաշակ. յանդեպս. վայրապար. անժամ. անՀանգամանել. գիտողութիւնէ. պէտ իրեր. ապերասիս. նոթիներ.

Spropriáre, } *v.* Spropiare, Spropiazione.
Spróprio, }

Sprotétto, a, *a.* *sans protecteur.* անպատրօնատրան. գիտողութիւնէ. տրճոչ էօթ.

Sprovaménto, *sm.* *épreuve*, f. փորձ. Հանդէս. էոտոն. իներիներ. խրիներ.

Sprovare, *va.* *éprouver.* փորձել. գիտոյ առնել. գիտողութիւնէ. խրիներ.

Sprovvedére, *va.* *dépourvoir.* զրկել. մերկացուցանել. թողուլ մերկ. անբերամ. անպատապարան. օգնոճ. Հոգեյոյ էօտոն. ապերիներ.

Sprovvedutamente, *av.* *imprudemment. 2. à l'improviste.* անխմամութիւնէ. առանց խորհրդոյ. յանդգնաբար. *2.* յայլակարծից. յանկարծակի. գիտողութիւնէ ըստ. գիտողութիւնէ. *3.* ապերիներ.

Sprovvedúto, a, *a.* *dénué, dégarni, e.*

Sprovvísto, } *adv.* թեմբոր. զրկեալ. անթեմամ. անպատրաստ. ինքնագիտող. Հոգեյոյ. Alla sprovvista, *au dépourvu.* յանկարծակի. անպատկարծ. գիտողութիւնէ. ոճ ապերիներ.

Sprunáre, *va.* *couper les ronces.* Ցանել. խլել գիտողութիւնէ. բառնալ գիտողութիւնէ. գիտողութիւնէ. ապերիներ. ընձուրուց ծաղրերիներ.

Spruméggio, } *sm.* *petit houx*, m. մինա.
Spruneggiolo, } Ցար. մատ փշոլից. ներ ոգեներ. գիտողութիւնէ ներիներ. գիտողութիւնէ. ոգ ապերիներ.

Spruzzáglia, *sf.* *petite pluie*, f. *2. une petite quantité, un peu.* անձրեւ. ցօղագին. *2.* կամ մի. գոյզն ինչ. ապերիներ. *3.* գիտողութիւնէ. գիտողութիւնէ.

Spruzzaménto, *sm.* *arrosement*, m. ապականութիւն. ապերիներ.

Spruzzáre, *va.* *arroser, humecter légèrement. 2. saupoudrer. 3. répandre, remplir.* ապերիներ. Ցանել. թաթալ. *2.* ալ Ցանել. յարել. *3.* լեալ. ապատանել. ոոո գիտողութիւնէ. ապերիներ. ընդունիներ. *2.* գիտողութիւնէ. գիտողութիւնէ. *3.* գիտողութիւնէ. գիտողութիւնէ.

Spruzzo, *sm.* *arrosement*, m. ապականութիւն. գիտողութիւնէ.

Spruzzolare, *va.* *humecter.* ապականել. Ցանել. թաթալ. ոոո ապերիներ. գիտողութիւնէ. ընդունիներ. *2.* գիտողութիւնէ. գիտողութիւնէ.
— *vn.* *bruiner.* ցօղել. իՀանել. ցօղոյ. ալ գիտողութիւնէ ապերիներ.

Spruzzolo, *sm.* *léger arrosement*, m. *2. pluie*, f. ապականութիւն. գիտողութիւնէ. *2.* անգ. ապատ. գիտողութիւնէ. *2.* Հանգոյն ինչ կիրք Հանգոյն. Հոգեյոյ.

Spúgna, *sf.* *éponge*, f. սպունգ. գիտողութիւնէ.

Spugnitóso, a, *a.* *spongieux, se.* սպունգաձեւ.

Spugnóso, } Ցկերպ. Ցակոտորեն իրքեւ սպունգ.
գիտողութիւնէ ներիներ. գիտողութիւնէ.

Spulare, *va.* *éventer le blé.* Հանել զցորեան. գիտողութիւնէ ներիներ.

Spulcialetti, *sm.* *petit domestique*, m. անարգ Ծառայ. ոստիկ ներիներիներ.

Spulciare, *va.* *ôter les puces.* ապանել զուսանիներիներ. գիտողութիւնէ.

Spuleggiare, *vn.* *s'enfuir à la hâte.* խուճապ.

Spulezáre, } Ցպէս. փախչել. շտապ ապատապատ. ի փախուստ ապաձգուիլ. գիտողութիւնէ իւէ ներիներ.

Spulézzo, *sm.* *fuite précipitée*, f. խուճապին. փախուստ շտապատ. գիտողութիւնէ իւէ ներիներ.

Spulito, a, *a.* *qui n'a point de polissure.* առանց մաքրութեան. անդորի. ներիներիներ. ներիներ. ոեներ.

Spulzellare, *va.* *dépuceler.* ապականել. խարտատանել. ըստ ոգոյ. ներիներիներ. գիտողութիւնէ.

Spúma, *sf.* *écume*, f. փրփուր. ներիներ.

Spumáre, *vn.* *écumer.* փրփրալ. ներ.

Spumeggiare, } *vn.* *écumer, s'écumant, e.* փրփրալից. փրփրագէզ. ներիներ.

Spumosità, *sf.* *spumosité*, f. փրփրանութիւն. փրփուր. ներիներիներ. ներիներ.

Spumóso, a, *a.* *écumeux, se.* փրփրալից. փրփրագէզ. ներիներ.

Spuntáre, *va.* *épointer, émousser. 2. arrêter. 3. effacer, biffer. 4. détacher.* անպատատ առնել գՄասն. գսպուն. բրնել. բրնատանել. *2.* խափանել. արգելուլ. *3.* ջնջել. ջրել. *4.* խլել. Ցանել. կորսել. ոոո ներիներ ներ ներիներ. *2.* Հոն ալ. *3.* ոոներ ներիներ ներ ներիներ. *4.* ներիներ. ներիներ ներիներ ներիներ.
— la barba, le corna, *pousser.* բուսանել. արձակել մրուսաց, եղջերաց. ոոներ. գիտողութիւնէ ներիներ.
— alcuno, *détourner, dissuader.* կասեցուցանել. ջրել ի խորհրդոյ. յօժարեցուցանել ի Հակառակն. ինքնագիտողութիւնէ. ներիներիներ. գիտողութիւնէ.
— alcuna cosa, *surmonter, venir à bout.* գեր ի վերոյ լինել. գժուարին ինչ իրաց. ի գլուխ Հանել. վճարել. գոլ ներիներ. ներ ներիներ. գիտողութիւնէ.
— *vn.* *poindre, éclore.* Ծագել. Ծագիլ արՀաքել (արեգական). բղխել. Ծագիլ (բոս-

ang). (Ինաիրել) ոտչոքե. (Քիւոան) ֆիլնէլեն-ֆե. ելնէիե ուշեն.

Spuntatúra, *sf.* pointe émoussée, f. 2. action d'epointer, f. խոթասելուց. բթեցնելուց գագրատիճ, բոլորակ գայր. 2. բթացուցանելը. անպիտան առնելը գնայր. ՀՀՀ-ե ելբը, խոՀելուշե ՀԷՀՀե. 2. ՀՀՀ-ՀՀՀ-ե ելբէրնէիե.

Spuntellâre, *va.* ôter les étançons. քառնալ գնեցուկս, գրիչս. ոեբոնիչ ֆելուբէրնե.

Spúnto, a, *a.* pâle, գնդնեալ. գունատ. ՀՀ-բարբէ.

Spuntonáta, *sf.* coup d'esponton, m. 2. coup de dent, brocard, m. Հարուած սլաքի. 2. Հնդնդոտնիտն. կասակ. կասակաբանիտն. խազող բանը. ոեսնէե ՀՀբ-ե ՀՀ. 2. ՀՀՀե-ելեՀնե. Հոսելոբե իՀՀե. ե-ե. ՀՀՀնէե!

Spuntóne, *sm.* esponton, m. 2. pointe, épine, f. գնդնեղ. 2. սլաք. խոյնդոց. փուշ. խոյ. ՀՀբդ-ե. 2. ոիէլե ՀՀ. ոեսեե!

Spunzeccchiáto, a, *a.* aiguillonné, e. խեՀեալ. գրդեալ. գրգռեալ. ոեոբնիՀՀե. ՀՀՀե-ե ՀՀե. ՃՀՀնէե ՀՀՀե.

Spuóla, *sf.* navette, f. կկոց. ֆեսեե!

Spurare, *va.* nettoyer, purger. սրբել. ՀՀնէել. մաքրել. ՃՀեՀՀելեՀՀե. ֆեՀՀՀՀՀե!

Spurgamento, *sm.* purgation, f. սրբասնիտն.

Spurgazione, *sf.* ♀ մաքրասնիտն. ՃՀեՀՀելեՀՀե!

Spurgare, *va.* purger, nettoyer. 2. cracher. 3. disculper. Հանել. պատարտ. սրբել. մաքրել. յատակել. 2. ՀՀքաՀՀել. 3. արդարացուցանել. (գանձն). ՃՀեՀՀելեՀՀե. ոեՀՀՀՀե ելբՀՀոՀՀե. ելՀՀե եՀՀ ելՀՀե. 2. ՃՀեՀՀեոբե. 3. ֆեՀՀՀՀՀՀՀելբՀՀե իՀՀոՀ ելՀՀե!

Spurgo, *sm.* crachement, m. 2 crachat, m. 3. nettoiement, m. Հրքանելե. արկանելե խոսիս. 2. ՀՀ-ե. խոսիս. 3. Հանելե արատբս. յատակելե. մաքրելե. ՃՀեՀՀեոբե. 2. ՃՀեՀՀեոբե. ոեԼԼՀՀ. 3. ՃՀեՀՀելեՀՀե. ոեԼՀՀբ ելբՀՀոՀՀե!

Spúrio, a, *a.* bâtard, adultérin, e. շնահենական, պոռնկահենական (սրդի). անշնաբաղատ. խարեի. ՃՀե.

Sputacchiáre, *va.* crachoter. Հաքհրել. Հաքանել. ատելագ ատելագ. ելբեՀ ՃՀեՀՀեոբե!

Sputacchiéra, *sf.* crachoir, m. Հրքանոց. ՃՀեՀՀեոբե!

Sputácchio, *sm.* crachat, m. ՀՀ-ե. խոսիս.

Spútaglio, *sm.* crachoir, m. ՃՀեՀՀեոբե. ոեԼԼՀՀ!

Sputapérle, *sm.* homme difficultueux, qui fait des difficultés sur tout. գժտաբաՀՀ. գժտաբաՀՀասան. որ գանձն առ բազմնագնագ ունի. ոբՀՀՀելեՀՀելոբՀՀ. ելբր ելԼՀՀե ոբՀ ելՀՀելելե գՀՀՀ. ՀՀելելեՀՀե!

Sputáre, *va.* cracher. 2. pousser, lancer. 3. éviter. Հրքանել. 2. Հգել. արձակել. 3. խոյս տալ. Հաւսել գանձն. ՀՀեՀՀեոբե. 2. ՀՀՀե. ֆբբՀՀՀՀե. 3. ելՀՀՀՀՀՀե ՀՀՀե. ՀՀՀՀՀՀՀՀե!

— senno, faire le savant. խմաստուն, բազմահնտան գանձն ընծայցուցանել. ոբՀՀՀելե ելՀՀե. ոեՀՀՀե ոբե ՀՀՀՀեոբե!

— sentenze, cracher des sentences. վեղբասպր յանգսիրել բանս. գուր վՀՀոս տալ. ՀՀբՀՀՀՀ ելբՀ ոՀՀելելբ ոեՀՀե!

— tondo, faire l'homme d'importance. գանձն ծանր եւ ի չբի ունել. ոբբՀՀանալ. ոբբե.

ելեՀելե. ՀՀբՀՀբե ՀՀՀե. ՀՀՀՀՀՀՀե. ելՀՀ ՀՀՀե!

Sputasénno, *sm.* homme qui fait le savant, m. որ իմաստուն կերպարանի. մեծամիտ. ՀՀբեՀՀե ՀՀՀՀՀ. ոեՀՀե!

Sputasentenza, *a.* qui affecte le sententieux. որ մեծամիտս կասորէ. գուր վՀՀոս տալ. ոՀՀՀՀ ՀՀՀՀՀ. ոբՀ ոբՀ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ. ոբՀ ոեՀՀՀՀՀՀՀՀ

tion, f. *examen*, m. չափելը կանոնաւ գուդռութիւն անկան. քննելը ուղղութիւն. 2. քննութիւն. դիտելը. լաւ–լաւ. 2. ֆիզիկիլ. ֆիզուբիա ·

Squadronare, va. *ranger en escadrons*. կարգել գունդ · ճակատ յարդարել · ասթէղ ֆիզիկ կիրթ ·

Squadronarsi, *vp. se ranger par escadrons*. ճակատել · կարգել կազմել. ֆ–ուբ ֆ–ուբ–լ ֆիզիկ · ֆ–ուբ–լ–ուիմ ·

Squadrone, *sm. escadron*, m. գունդ · վաշխումբ · ֆիզիկ · ասթէղ ·

Squadrúccia, *sf. calibre*, m. չափ միմոս. ֆիզիկ ֆիզիկ–ուիւ–ուիւ–ուիւ ֆ–ուբ–ուիւ–ուիւ ·

Squagliamento, *sm. le fondre*, m. *fusion*, f. լուծումն. ֆ–ուբ–ուիւ ·

Squagliare, va. *fondre*. 2. *consumer*. հալել · լուծանել · 2. հալել մաղել · ապահել · ֆ–ուիւ–ուիւ · 2. (ֆ–ուբ–ուիւ) ֆ–ուիւ–ուիւ · ֆ–ուիւ–ուիւ ·

Squallidezza, *sf. maigreur*, f. գունատութիւն · գեղջուկութիւն · ֆիզիկ–ուիւ–ուիւ · ֆ–ուբ–ուիւ–ուիւ · ֆիզիկ–ուիւ–ուիւ ·

Squállido, a, a. *pâle, maigre*. 2. *sombre, effroyab e*. 3. *triste, morne, lugubre*. գեղնեալ · գունատ · ֆիզիկ–ուիւ–ուիւ · ֆ–ուբ–ուիւ–ուիւ · 2. մեղկ · խաւարին · աստեղամած · 3. տրտմած · տխուր · տեսարան · ֆ–ուբ–ուիւ · ֆ–ուբ–ուիւ–ուիւ · 2. ֆ–ուբ–ուիւ–ուիւ · 3. ֆ–ուբ–ուիւ–ուիւ · ֆ–ուբ–ուիւ ·

Squallóre, *sm. pâleur mortelle*, f. գեղնութիւն մահու. կարի ինի գունատութիւն · ֆ–ուբ · ֆ–ուբ–ուիւ · ֆ–ուիւ–ուիւ ·

Squáma, *sf. écaille*, f. ֆիւկ (օձի, ձկան). (ֆ–ուբ · ֆ–ուբ) ֆ–ուբ ·

Squamigero, i a, a. *écaillé*, e. ֆիւկ–ուիւ–ուիւ · ֆ–ուբ–ուիւ ·

Squamoso, *sf.* ֆիւկ–ուիւ · ֆ–ուբ–ուիւ ·

Squarciacuóri, *sf. coquette, qui charme par le moyen de ses yeux*. ֆիւկ–ուիւ–ուիւ · ֆ–ուբ–ուիւ–ուիւ · ֆ–ուբ–ուիւ–ուիւ · ֆ–ուբ–ուիւ–ուիւ · ֆ–ուբ–ուիւ–ուիւ ·

Squarciamento, *sm. déchirure*, f. պատռումն · ֆ–ուբ–ուիւ ·

Squarciare, va. *déchirer*. 2. fig. *ouvrir*. պատռել · ֆ–ուիւ–ուիւ · ֆ–ուբ–ուիւ · 2. ֆ–ուբ–ուիւ · ֆ–ուբ–ուիւ · 2. ֆ–ուբ–ուիւ ·

Squarciasacco (guardar a), *regarder de travers, d'un air malin, par dessous, d'un air sournois*. ֆ–ուբ–ուիւ · ֆ–ուբ–ուիւ · ֆ–ուբ–ուիւ · ֆ–ուբ–ուիւ · ֆ–ուբ–ուիւ · ֆ–ուբ–ուիւ ·

Squarciata, *sf. coup qui déchire*, m. ֆ–ուբ–ուիւ · ֆ–ուբ–ուիւ · ֆ–ուբ–ուիւ · ֆ–ուբ–ուիւ ·

Squarciato, a, a. *déchiré*, e. 2. *mis en déroute*. 3. *excessif, ve. démesuré, e*. պատռեալ · ֆիզիկ · 2. ֆ–ուբ–ուիւ · վաճառ · ֆ–ուբ–ուիւ · 3. անչափ · կարի · ֆ–ուբ–ուիւ · 2. ֆ–ուբ–ուիւ · ֆ–ուբ–ուիւ · 3. ֆ–ուբ–ուիւ · ֆ–ուբ–ուիւ · ֆ–ուբ–ուիւ ·

Squarciatura, *sf. déchirement*, m. պատռումն · ֆ–ուբ–ուիւ ·

Squarcina, *sf. cimeterre*, m. *sabre*. դաշոյն · ֆ–ուբ–ուիւ ·

Squarcio, *sm. décousure*, f. պատռուած · ֆ–ուբ–ուիւ ·

Squarcióne, *sm. fastueux*. 2. *vantard*, m. չքեղ · պերճ · 2. պարծուկ · պարծիկ · 2. ֆ–ուբ–ուիւ–ուիւ · ֆ–ուբ–ուիւ ·

Squarquójo, a, a. *saligaud*, e. պղտեղի · գարշ · ֆիւ · ֆ–ուբ ·

Squartamento, *sm. écartèlement*, m. բաժանելը. հասանելն ի չորս բաժինս · ֆ–ուբ–ուիւ · ֆ–ուբ–ուիւ ·

Squartare, va. *écarteler*. 2. *faire une bravade*. բաժանել ընդ չորս · պատառել · ֆ–ուբ–ուիւ · 2. ֆ–ուբ–ուիւ · ֆ–ուբ–ուիւ · 2. ֆ–ուբ–ուիւ · ֆ–ուբ–ուիւ · 2. ֆ–ուբ–ուիւ ·

Squartáta, *sf. action d'écarteler*, f. բաժանելն ի չորս մասունս · ֆ–ուբ–ուիւ · ֆ–ուբ–ուիւ ·

Squartatóre, *sm. bourreau*, m. դահիճ. ֆ–ուբ–ուիւ ·

Squasilio, *sm. manières affectées*, f. pl. ֆիզիկ–ուիւ · պլյանք · քիւրանք · քիւրք · ֆ–ուբ–ուիւ · ֆ–ուբ–ուիւ–ուիւ · ֆ–ուբ–ուիւ ·

Squasimodéo, *sm. un badaud*, m. 2. *ma foi*. 3. *par exemple*. պանդոյր · խոմամիա · ամաչ · 2. արդարեւ · 3. զոր օրինակ · ֆ–ուբ–ուիւ · ֆիզիկ · ֆ–ուբ–ուիւ · 2. ֆ–ուբ–ուիւ · ֆիզիկ–ուիւ · 3. ֆ–ուբ–ուիւ ·

Squassamento, *sm. secousse*, f. եբեքումն սասանութիւն · ֆ–ուբ–ուիւ · ֆ–ուբ–ուիւ ·

Squassare, va. *ébranler*. եբեքել · գրգռել · ֆ–ուիւ–ուիւ · ֆ–ուբ–ուիւ · ֆ–ուբ–ուիւ · ֆ–ուբ–ուիւ ·

Squasso, *sm. rude secousse*, f. սասակի սասանութիւն · շարժումն ուժգին · իւր ըստ ֆ–ուբ–ուիւ ·

Squilla, *sf. clochette*, f. 2. *angélus*, m. 3. *squille*, f. գանգակ փոքրիկ · կոյճ · ֆ–ուբ–ուիւ · 2. զանգակ Հրեշտակի Ջիւանն աղօթից պահ Հրեշտակական աղաւնի · 3. կարմրատ · ֆ–ուբ–ուիւ · ֆ–ուբ–ուիւ · ֆ–ուբ–ուիւ · ֆ–ուբ–ուիւ · ֆ–ուբ–ուիւ

Squisito, a, a. *exquis*, e. քնաիր· ախնիր· պատուական· գեղեցիկ· լաւ· ալա· նշի· նեղին· ընտիր·

Squitterire, *vn. glapir.* հաշել· առնալ· ոռնալ·

Squittinare, *va. donner son suffrage passer par le scrutin.* վիճակ արկանել· գնոր ածիլ·

Squittino, *sm. scrutin*, m. *ժողով վասն ընտրութեան· ընտրութիւն վիճակաց· վիճակ արկանելն· ընտիրաց նշի ալա պէտքն· գնորդ· գնոր ածիլ·*

Squittire, *vn. glapir. 2. éclater, crier.* հնծել· ոռնալ· 2· գոչել· ազաղակել· նայն արձակել· ալաղալ· խնդիլ· 2· դղրդիլ· հռչակիլ·

Squotolare, *va. battre le lin.* ծեծել, տաւիզ գժալ· սեղին պեպչել·

Sradicamento, *sm. déracinement*, m. խլութիւն· պեղումն սեղմոնեան ընդհատ·

Sradicare, *va. déraciner.* արմատաբր, տալ կամարը խլել· խլել յարմատոց· գեղեցել· պեղումն սեղմոնեան ընդհատ·

Sragionevole, *a. déraisonnable.* անբանաւոր· անխոհական· ընդյոյզ հոլով·

Sregolamento, *sm. déréglement*, m. անկարգութիւն· խառնակութիւն· խզոնալ· նեղմընդալ·

Sregolatamente, *av. sans règle.* յանկարգապանկութեամբ· նեղմընդալ·

Sregolatezza, *sf. désordre, déréglement*, m. անկարգութիւն· անառակութիւն· գեղեցնոնալ· խզոնալ· նեղմընդալ· սեղմոնեան·

Sregolato, a, *a. déregle*, e. անկարգ· անառակ· նեղմընդալ· սեղմոն·

Sreverente, *a. irreverent*, e. անպատշաճ ընդ չաստ ամն կամ ոչ գնեմ մեծարանս· հեռացեղմնալ· ընդհատալ·

Sreverentemente, *av. irrévéremment.* առանց ամենաշնորհութեան· առանց մեծարանաց· ալի նոցանէն· գնորհն ներհակութեան· գնեմ անալալալ·

Sreverenza, *sf. irrévérence*, f. չամենաշնորհութիւն· չմեծարելն· անպատշաճութիւն· գնորհնութեան· գնեմ անալալալ· ընդհատալ·

Srugginire, *va. dérouiller.* սրբել զժանգն գամել· չռդացուցանել· գնոր ածիլ· ընդհատալ·

Sta, *int. silence!* լռա լռը· լռութիւն· ալալ· ալալ գնոր·

Stabbiare, *vn. parquer.* հանգուցանել գհօտն գոպտ մի պարսպացուցանել գերկիրն· (ընդհանր սեղմոնեան նէն) գոնալ ընդհատել գնոր ածիլ· 2· v. Concimare.

Stabbio, *sm. engrais*, m. ազբ· քակոր· ապատան (անասնոց)· ընազբ· ընեղեր· ընեղեր·

Stabile, *a. stable.* հաստատուն· կայուն· անշարժ· տեւական· գոյատ· գոյատ· ընդհատ·

Stabilimento, *sm. établissement*, m. հիմն· հաստատութիւն· կարգ· սեղմոնեան· ընդհատ·

Stabilire, *va. établir, destiner. 2. placer, établir. 3. endurer.* հաստատել· ամրացնել· արձակել· կարգել· 2· գնել· հաստատել· գեաեղել· 3· բաձ· նեղմել· ընդհատ· ընդհատ·

Stabilità, *sf. stabilité*, f. հաստատութիւն· ամրութիւն· պնդութիւն· ընդհատ· ընդհատ· ընդհատ·

Stabilmente, *av. solidement.* հաստատութեամբ· պնդութեամբ· ընդհատ· ընդհատ·

Stabulare, *va. fienter. 2. rester à l'étable.* արկանել ազբ· 2· բնակել, կալ յանասնագիրս· ընդհատ· 2· ընդհատ· ընդհատ· ընդհատ·

Stabulario, *sm. garçon d'écurie*, m. պատաւոր պահապ· ձիապետ· ընդհատ· ընդհատ·

Stacca, *sf. crampon*, m. կորակուռց երկաթ հաստատեալ յորմն· սեղմոնեան ընդհատ· ընդհատ· ընդհատ·

Staccamento, *sm.*) *disjonction*, f. անջատումն·

Staccatezza, *sf.*) կկորզելն· ալբոմ· ալբոմ·

Staccare, *va. détacher.* անջատել· գեղեցել· կորզել· պատանել· ալբոմ· ընդհատ·

Staccetto, *sm. tamis fin*, m. մաղ գոպրիկ· սեղմոնեան·

Stacciaio, *sm. faiseur et vendeur de tamis*, m. մաղագործ· մաղավաճառ· ընդհատ· ընդհատ·

Stacciare, *va. sasser, tamiser, passer par le tamis.* մաղել· խաբրաել· ընդհատ· ընդհատ·

Stacciatura, *sf. son*, m. recoupe, f. մաճառ մաղ ընեղ· ընեղ սեղմոնեան·

Staccio, *sm. sas*, *tamis*, m. մաղ նագբ· ընեղ·

Stadera, *sf. peson*, m. *romaine*, f. կշռարգ· կշռաղ· գեղեցնոնալ·

Staderajo, *sm. balancier*, m. կշռարգագործ· ընդհատ·

Staderone, *sm. gros peson*, m. կշռարգ մեծ· սեղմոնեան ընդհատ·

Stadico, *sm. otage*, m. *2. gage*, m. *3. lieutenant criminel*, m. պատանդ· 2· գրաւ· 3· գատաւոր յանցանաց· ընդհատ· ընդհատ նշի ընդհատ· ընդհատ· 2· ընդհատ· 3· գեր ընդհատ· ընդհատ·

Stadio, *sm. stade*, m. ասպարէզ· վազանան· գնչի սեղմոնեան ընդհատ·

Staffa, *sf. étrier*, m. 3. *moule*, m. *4. lien de fer*, m. 5. *cymbale*, f. ասպանան· 2· ասպանան· փոքրիկ ասր ինչ ականջաց· 3· ասպանանակերպ կամարաձ ձուլածոյ· 4· կապ երկաթի· 5· ձնծղայ· ջամբռան գանգատաբ· ընդհատ· 2· ընդհատ ընդհատ գնոր ընդհատ· 3· ընդհատ գնոր ընդհատ գնոր ընդհատ· 4· գեղեցնոնալ· 5· ընդհատ ընդհատ ընդհատ·

Tirare alla —, *se faire tirer l'oreille.* յանկամն գանձել· ի գարկէ ընդունել· գբուժել· ընդհատ ընդհատ բաւ ասրել·

Staffare,) *vn. perdre les étriers.* գանձել

Staffeggiare,) գձաս գերծանել· ելանել առնի յասպանան· ընդհատ ընդհատ ընդհատ· ընդհատ·

Staffetta, *sf. petit étrier*, m. 2. *estaffette*, f. 3. *lien de fer*, m. ասպանան փոքրիկ· 2· գնդագնացան· ասրչանդակ· յանկարգ·

թիֆարթ· ֆլաֆնոտ եօքնէի· 2· ֆռիաց· ֆնէլիլ· 3· v. 4 e 5 in Staffa.

Staffiëra, sf. femme de service, f. սպասեի· գերդասատնի· Խոլյէր· Ֆոբէր·

Staffiëre, sm. palfrenier, taquais, m. սպասատր· վարատնդասպաս· Խշոքերեհոբ· կոհոտոբ· ֆբէր·

Staffilamento, sm. action de donner les étrivieres, f. խաքաղաս Տարկանէլ· Յաղկաքր· ֆոմէլլոմ·

Staffiläre, va. fouetter. Տարկանէլ ֆոկով, մոքակաս· Յաղկէլ· ֆոմէլլոմ·

Staffiläta, sf. estafilade, f. 2. fig. raillerie amère, f. Տաքատ մոքակի, խաքագանի· Յաղկուլ· 2· Հէգնոմիֆեն· գէնեցագէր· կանչելի բանք· կատականք· ֆոմէլլոմ· 2· Ֆէշոմ· ոշհոկնէնք·

Staffilatóre, sm. fouetteur, m. Յաղկէլ· ֆոմէլլոմչօբ·

Staffilatúra, sf. coup de fouet, d'etrivière, m. Յաղկուլ· Տարկան մոքակաս· ֆոմէլլոմ·

Staffile, sm. chapelet, m. étrivière, f. 2. fouet, m. ֆոկ սպասատնաց· 2· ֆոկ· մոքակ· խաքագան· Եօշհնէի Ֆոշէլլ· 2· ֆոմէլ· Ֆոլլէ·

Stafisägra, sf. herbe aux poux, f. խաղաքահան խոս տպանէլ ոզնց· Վէշէլ·

Staggimento, sm. saisie, f. գրաւէլի, առ·

Staggina, sf. Յնուէլի Ի գրաւ զինւոս· ոհոհնի ոշ·

Stäggio, sm. bâton à soutenir les filets, m. 2. étai, m. գաւազան ուռկանի· 2· պաքան ինչ եղկոտատն լարէր· ըշէշէ ոհոհնէի· 2· պէր ոշ Ֆոլլէ· 3· v. Ostaggio. 4. v. Stalla.

Staggére, va. saisir. 2. fixer le temps, arrêter, saisir. գրաւէլ· առնալ զինւո Ի գրաւ· 2· ժամագրել· ժամ սալ· ժամանակել· Ֆոլշէ ղշէլլոմ· Խոհնէի Ֆոհոֆ· Խոհոտ բէհն ոշհոկ· 2· Ֆիհշէլի Էէբէհէ· Վոհ Ֆոհոֆ·

Staggitóre, sm. saisissant, m. գրաւասիրի· որ գրաւական առնու զինւս· բէհն ոշհոկ·

Stagionäccia, sf. mauvaise saison, f. անՏաքհոլութեան օգոց· յոտի օգբ· ֆէհոն հնէլ·

Stagionamento, sm. maturité, f. սազբութիւն· Տաատնեի լինել· Տաատցանելն· (Ֆէլէն) ոշհոկ· նէհնէնհոհ· ոշհոկնէլ·

Stagionäre, va. mûrir, assaisonner. 2. conserver. Տաատցանել· եվելլ· առոքացատցանել· 2· պահել· գրուշանալ· պահպանել· նէհնէնէնհոհ· 2· ոհհոհոհ հշեհլհնհոհ·

Stagionáto, a, a. mûr, e. վաղանակ· Տաատն· առոք· ոշհոկ· եէկլհ· Վոհնէ նհոլէ·

Stagionatúra, sf. v. Stagionamento.

Stagióne, sf. saison, f. 2. temps propre pour faire qc. փոխոհոմն, որշհոկն սաքէզ· օգբ· 2· գիտան, պատէ ժամանակ· գիտող ժամ· Ֆոլլ նէհոմ· 2· ոշլհոհ, Ֆոհոհոհ վոհն· Ֆոհոբոհ·

Stagionévole, a. qui mûrit. որ Տաատցանէ, առոքացուցանէ· նհնհնէնէնհոհ·

Stagliäre, va. taillader. ֆ մեծաձեհ Տաատնել Տաատնել· պեշհոհ պեշհոհ ոհոհոհ·

Stagliáto, av. vitement. 2. (parler) distinctement, clairement. արագ արագ· վաղվաղակի· 2· մեհնաապես· յատակագրես (խոսել)· հոգոլէհ· լոհոհոհ· 2· ոհէլէ, ֆնէլհնհնհոհ· (ոհշլհնհոհ)·

Stäglio, sm. cote mal taillée, f. վարկաբեգի Տամար· Տաքեւանցի Տաշիւ· խոհնէհոհ· ոհհոհոհ, ֆող Տհոհոհ·

Stagnamento, sm. étanchement, m. Տովանալն· մերանալն· կեղ ոշհ·

Stagnänte, a. croupissant, dormant, e. Տովացեալ· մերացեալ· էշէհնէլ· կեղ ոշհոհ·

Stagnäre, va. étamer. 2. inonder. 3. étancher. օծանել, գրաւոքել անագաս· 2· Տէզեգատել· ոզողել· 3· գադաքեցուցանել Ի Տհոհոհ· ցամաքեցուցանել· Ֆոլլոհոհ· 2· ոհհոհոհ· (ֆոհշ) ոհհոհոհոհ· ֆոհոհոհ·

— vn. croupir, dormir. 2. s'arrêter. Տովանալ· մերանալ· 2· գադաքել· կալ· կասել· կեղ ոշհ· էշէհնէլ· 2· ոհհոհոհ· կեղ կշհնէ·

Stagnäta, sf. vase d'étain, m. անօթ անագեայ· ֆոլլ ֆոհ·

Stägneo, a, a. d'étain. անագեայ· ֆոլլոհան· ֆոլլ·

Stägno, sm. étang, m. 2. fossé, lieu creusé, m. 3. étain, m. 4. vaisselle d'étain, f. լճե· մեր· 2· փոս· գոբբ· խորհարան· 3· անագ· 4· անագեայ անօթք· ափսեայբ· կեղ· 2· ոհհոհոհ· 3· ֆոլլ· 4· ֆոլլ ֆոհ·

— a, a. étamé, e. գրաւագեալ անագաս· ֆոլլոհ·

Stagnóne, sm. grand étang, m. 2. vase d'étain, étamé, m. լճե մեծ· Տովանի· 2· անօթ անագեայ· օծեալ անագաս· պեշհոհ կեղ· 2· ֆոլլ· ֆոհոհոհ ոհ·

Stäjo, sm. boisseau, m. կապեճ (գոբհնոյ)· պէր նեվ տէբ·

Stalentäggine, sf. maladresse, f. անկարութիւն· անբանականութիւն· ֆոհշէնէնհոհնէ լէ· ֆոհոբէհոհոհէ·

Ställa, sf. étable, écurie, f. 2. repos, rafraichissement, m. Տղացքբ· կայանք· Տանդգատան· գոմք, փաթախ, գաւիճ (ոշխացոց)· սխոռ· Տիսասան· ապաստան· 2· Տանդիստ· դադար· Տհոհոհ· ոհհոհ· ֆոհ· 2· ֆոհոհ·

Stallaggiare, vn. giter, avoir établage. դադարել ուրեք (անասուոց)· (Տայնհոհոբ) պէր նեվ ֆոհոհոհ·

Stallaggio, sm. établage, m. 2. étable, f. վարձք Տանդգատանաց, սխոռոյ· 2· գոմք· սխոռ· ոհհոհ· նհոբ ոէբհոհ· 2· ոհհոհ· նհոբ·

Stallare, vn. fienter. աք արխանել եւ մրել անասոց· Տնէոհնհոհ·

Stallätico, sm. fumier, m. աղբ· կոհ· սպասհան· կնաքէ· նհբոհ· ֆնէլհ·

Stalliere, sm. garçon d'écurie, m. սպասատր սխոռոյ· նհբ նհոհնհոհոհ·

Ställio, sm. cheval trop reposé, m. ձի սպասատնի կամ ընդհրնար Տանդուցեալ յասպասատնի· ոհհոհ նհոհ նհբոհ ֆոհ հշէլ, ֆոհնհոհշէլ ոհ·

Ställo, sm. demeure, f. séjour, m. Տանգրատ· օթհեատ կայանք· գադաքբ· բնակոհթիւն· ոհհոհ· ֆոհոհ· պեշհոհ·

Stallonäggine, sf. brutalité, f. անասնպատ·

թիւն. գիմաւթիւն. պատչառաւթիւն. լեհ-
վիւն։

Stallône, *sm.* étalon, m. 2. garçon d'écurie, m. Ձի մատակարար. 2. Ծառայ ախոռայ. պաշար. 2. Ախոռ խնամելոյը։

Stamajoûlo, *sm.* qui donne de l'étaim à filer, m. գործիչ, վաճառական նոսրը գեղման. * պրանգարդ. Ինքնիշխ։

Stamane, (*av.* ce matin. յայսմ առաւուտս.

Stamattina, (այսօր ընդ առաւօտն. դար ա-
դամ։

Stambecchino, *sm.* archer, m. 2. arme des archers, f. աղեղնաւոր. 2. գէն աղեղնա-
հարաց. օգնա. 2. օգնա ախոռա։

Stambécco, *sm.* bouquetin, m. այծքաղ. 2. ա-
ծուխ ախոռի։

Stambérga, *sf.* galetas, m. տուն խարխուլ. ա-
ւեր. վիրան, խարտ եվ։

Stamburâre, *va.* battre le tambour. փանդիռն հարկանել. խոհարար լլալ։

Stâme, *sm.* étaim, m. 2. fil, m. 3. vie, f. 4. estame, m. 5. étamines, f. pl. Նոսր, ընտիր. բազում գիմի. պուռ. 2. ասղանի. մի եվ. 3. կեանք. 4. գործած արեւգիծ ցանգաթելով. հիւսուածք. 5. ասէլ ծաղիկ. Ինձ խոչոլը. Ի-
ոսթ։ Ինքնիշխ. 2. եվ։ 3. Խոչ. 4. Ի-
ոսթ։ Ինքնիշխ։

հարեանի առաջ ձողայ· ֆռլըն ՙբրէԼԻ ասրճ·

Stangône, *sm.* grosse barre, f. 2. râble, m. ձող մեծ, առաջաք· 2· խառնիչ ձող հաղցայց· ռաքան, ֆռլըն ՙբրէԼԻ· 2· երէսէլ ռաքան ֆռլըն ՙբրէԼԻ·

Stanôtte, *av.* cette nuit. յայսմ գիշերի· դա ԼԻ·

Stante, *sm.* instant, m. 2. le présent. վայրկեան· ժամ· ժամանակ· 2· ձառայ ժամանակ· հանապ ժամ· ներկէս· վրէն· ան· 2· վրէին հաւ·

In uno — , en un clin d'œil, d'abord. յայսկան թէ ծանփէլ· խոյնն· ԼԻԼ ԼԻԼ ԽՈՒՀԱՆ· ԱՆ վրէիրէ·

In questo —, cependant, dans cet intervalle. յայսմ ժամանակի· յայնժամ· յայնմ պահու· ՀԱՆԱ· ՀԱՆԱ·

— a. étant, demeurant. կացեալ· կալով· դադարեալ· որ կայ· որ է· ԴԱՐԱՆ· ՀՀՆ·

Bene, male — , qui est bien ou mal à son aise. բարեկեցիկ կամ չբաւոր· հալ ան ՀՀ· վրէլ ԼԻԼՐԻՆԻ ԼԱՒՈՆ ՓՈՒՐ·

Bene —, qui est en bon état. բարեաղճատացոյն պայմանի· ԼԻՒ· ԼՒՒ ՀԱԼ·

— prep. apres. 2. vu, à cause. յետ· պիտի· 2· վասն· ՈՐՈՀ· 2· ԼՒԼ·

— chè, c. attendu que. քանզի· որովհետեւ· ԱՆՈՒՀ· ՎՐԻ·

Stantemente, *av.* instamment. պնդագոյնս· ժամ[illegible]ամբ· ԼԼԻՄ ԼՒԼ·

Stantio, a, a. rance, rassis. 2. fig. inutile. օթևան· օթևանան· ՀԻՆ· *քարճու· 2· անպիտան· ԳՈՅՈՒ· 2· ԼՒԼ ԼԱՐՈՒՆ·

Stantiffo, *sm.* piston, m. մխոյնաձող (ջրհանի)· ԲՈՒԼՈՒՆ ԼՒԼՈՒՆԻՒ ՙբրէԼԻ·

Stânza, *sf.* chambre, f. 2. demeure, f. 3. caserne, f. 4. séjour, m. 5. stance, f. couplet, m. 6. cantique, m. 7. octave. f. 8. instance, f. սենեակ· խուց· 2· օթևանան· դադարք· կայանք· վանք· իյնատն· 3· զօրանոցաց տեղի· կայանք զօրաց· 4· բնակելի տեղի· կայան· բնակելի ատեաք· 5· տուն բանից, երգոց· 6· երգ· ԶԱՐԱՆ· ՈՐՁՆԱԼԻՒԹԻՒՆ· 7· ութ կարգեան տուն երգոց· 8· ԼՒՍԱՒՈՐՈՒԹԻՒՆ· ՀՈՒՈՒԹԻՒՆ· ատչալիք· 2ՈՈՒ· 2· ՓՈՒՆՆ· ՓՆՈՒՆ· ԼՒՆ· ՈՐՈՀ· 3· ՓՆԼԼ· 4· պիր ԼԵՐԷՒ ՈՐՈՀՐՈՒ· ՈՈՒՐ ՈՐՈՀ· 5· ԽԻՐ· 6· ՆՈՒՆ· ՀՆՈՒՐ· ԼՒՆԻՒ· ՀՈՒՆ· 7· ԼԵՐԷՒ ՈՐՈՀՐՈՒԹԻՒՆ· 8· ՀՀՐՈՒ· ՐԵՒ·

In questa —, cependant, en attendant. յայսմ պահու· ի սմին ժամանակի· դա· ՀԱ ՓՐԻՆ·

Stanziale, a. permanent, e. fixe. 2. continuel, le. պինդ· հաստատուն· կայուն· 2· անդադար· հանապազորդ· ֆռլն· պիտիպէ· 2· պիր պիտիպէ· պայմ·

Stanziamento, *sm.* précepte, m. գիտանն· պատուէր· դաւթանք·

Stanziare, va. prescrire, ordonner. 2. juger, croire. 3. placer. կարգել· ասՀմանել· պատուիրել· գիտակել· 2· համարել· կարծել· 3· դնել· պետելել· դասաւորել· ԽՐ ԼՒՆԻՒ· 2· ՈՒՆՈՒ ՀԱՆԻՒ· 3· ֆռլն· ԲԵՐԼԵՆԻՒՆ· — vn. loger, demeurer. բնակել· ադանել· ֆռնալ ԼՒՆԻՒ· ՕԹևանել·

Stanziatóre, *sm.* demeurant, m. բնակիչ· ԼՈՒՆ ՕԼՈՒ·

Stanziétta, *sf.* chambrette, f. խցիկ· սենեակ·

Stanzino, *sm.* ՙկիկ· ԽՈՒՆ ՕՎ·

Stanzône, *sm.* grande chambre, f. սենեակ մեծ· ԴԲՆԻՆ ՕՎ·

Stapède, *sm.* étrier, m. ապագաան· ֆռլՆԻՒ

Stare, vn. être. 2. consister. 3. être situé, placé. 4. demeurer, habiter. 5. se porter. 6. s'arrêter. 7. être, se tenir debout. 8. tarder, s'entretenir. 9. désister, cesser, s'abstenir. 10. rester immobile. 11. durer, continuer, subsister. 12. passer, s'écouler. 13. vivre. 14. aller. 15. travailler, tenir boutique. 16. persévérer, continuer. 17. couter, valoir. 18. être caution, garant. 19. rapporter, produire. 20. appartenir, regarder, être à qn. 21. (t. di geom.) être. 22. signifier. գամ· ընել· եմ· կալ· 2· կալ· եղեալ· կախեալ· հաստատեալ կալ·ԻԱԼԱՆՆ· 3· գետնաքար լինել· անել· զգիր· կալ· 4· բնակիլ· դադարել· ապանել· 5· լինել· կեալ· գնալ· 6· պտեղի անեալ· ՀԱԼ· ԽԱՐՆ· 7· յառիչ, կանգուն կալ· 8· յապաղել· յաՀԼ· անալ· կալ· 9· կաՀԼ· հրամարել· դադարել· լեալ, ի բաց կալ· 10· անչարժ· հաստատուն կալ· չասանել· 11· տեւել· բաՀԼ· յաստանել· տոկալ· 12· անցանել (ժամանակաց)· 13· կեալ· կալ· 14· երթեալ· գնալ· 15· գործել· վարել· անել· համարձակ· 16· համապատասխանել· դեպքիդ· ՀՀՈՒՆՈՒՆԻՒՆ· 17· արժել· 18· երթալաստ լինել· 19· բերել· պատարերել· 20· պատրաստել· Հայել· անել լինել· *վերթերի· 21· պատրաստական· համձնատ հատատար լինել (անկենդան)· 22· Ղանանակել· օվ· 2· ԴԱՐԱԼԼ· ՆԵՐՆ· 3· ՂԲ ԲԱՐՁՈՒՆ օվ· դարձնանք· ԽՈՐԸ օվ· 4· ԱՈՒՆ օվ· ՕՐՈՒՆ· 5· ՀԱԼ օվ· ՆԼԼՆԻՆ· 6· ԴԱՐՆ· ԼԻՆ ՎարՆԻՆ· 7· ԱՂՆԻՆ· ԴԱՐՆ· 8· ԱՒՆՈՒՆ· ԼՂԼՆԻՆ· ԴԵՐԼԻՆ· 9· ԼԻՐ ԴԱՐՆ· ՎՀ ԼԻՐ· 10· ՀԼ ԴԱՐՆ· ՀՐՆ· 11· ԽԱՐՆ· ՈՒՆՈՒ· ՀԱՂՆ· ԴԱՐՆ· 12· ՀԼՆԻՆ ԼԻՐ· 13· ԼՈՒՆ· 14· ԼՒՆ· ՀՐՆ· 15· ԼՂԼՆԻՆ· ՀՂՆԻՆ· ԽՐՈՒՆՆ ՕՎ· 16· ԼՐՈՒ ԼԻՐՆԻՆ· ԽՐՆ· ԴԱՐՆ ԼԻՐ· 17· ԽԲՂՆ· 18· ԽԲՂԼ ՕՎ· 19· ՀՈՒ ԼՒՆԻՆ· 20· ԽՐՆԼԼԻՆ· ՀՈՒՆ ՈՐՈՀ ՕՎ· 21· ԴԲՐՈՒՆ· ՀՐՆ· ՈՒՆ ՕՎ· 22· ՀՈՒՆ ՕՎ·

— a brace, vivre sans regle, négligemment. անԴադ· անխորհուրդ կեանս վարել· անհամառաստեմամբ գնալ· ԽՐՆՈՒՆՈՒՆ ՆՐՂ ԼԻՆԻՒՆ·

— a capello, être au juste. ամՀՒՒՆԻՒՆ ՀամձնաՀ· ՏՂԱՐԻ լինել· ՐՈՒ ՐԻՆՈՒ ՕՎ·

— accorto, faire attention. միտ դնել· ազ անել· ՁԻՒ ՀՀՈՒՆ· ՀՈՒՆՈՒՆԻՒՆ ՕՎ·

— a corda, être au niveau. Համրի ԼՒ· ՀամասաՀ լինել· ԽՒՆ ԽՒՆ· ՀԱՐ ԼԸՐԵՒՈՒ ՕՎ·

— ad alcuno, dépendre de qn. 2. se fier à qn. 3. se remettre entièrement à qn· Հոգատակ լինել· լինել ընդ ձեռամբ· ընդ իշխանութեամբ· 2· վստահ լինել· 3· ապաւինել· յանձն լինել յոր· դաՀԼԼ ՕՎ·

(պրեսիոն) եւլ ա՛ը ընել. հետեւիլ օրէնք. 2. ի՛ետեւիլ. 3. պերճի՛ խօսիլ օ՛րէնք:

— addosso, presser. 2. poursuivre au talon. ապտնապահ. ետեւէն. 2. պնդել, գ՛նա. հետամուտ լինել. ուշէն ջնջոց. զբա ուժ. 2. խոնարհութեն ա՛ղաչել. ջերմաբար:

— a detta, se reposer sur le dire d'autrui. Հաւանիլ ընդ բանս ուրուք. դի՛ծանիլ. անապատ պերճին մեջ՝ անոնց բանի օ՛րէնք. եղծն օ՛րէնք:

— alla persona di uno, assister qn. օգնական, ձեռնտու լինել. խնդնեա պատ՝ ընկերոջ. եղբօրէ իմնի:

— alla prova, résister à l'épreuve. Հաստատուն կալ. առկայ փորձանաց. ի՛նեղութեան պատահիլ:

— alla strada, voter sur les grands chemins. Հասանիլ զդանձս. աւազակել. ի՛նքնաբերաբար իմնի:

— alle grida, croire légèrement. լինել դիւրահաւան, զպղծող ի՛նչ հաւատալ. ըստ՝ ճանի իմանալ:

— a piccolo, attendre plus qu'il ne faut. սպասել կարի քի՛ն, առաւել քան զարժանն. փե՛ր ըզի պերակերպ:

— a soprattieni, prolonger son temps par des délais. օր յօր առնել. ժերկարել, ձգել ժամանակն. ուղեւորս պրոտ՝ ի՛ձգելորդիք:

— a tu per tu, ne céder à rien, tenir ferme. յամառել. պնդել. ի՛ստ իմնի. փա՛ի պարբեր:

— bene, convenir. 2. mériter. 3. se porter bien. 4. faire bien ses affaires. 5. être dans les grâces de qn. միաբանել. ի գէպ եղանել. պատշաճել. յարչել. (Հանդիպիլ) 2. արժանի լինել. 3. լինել առողջ. զօրաւոր պայմանաւ. 4. բարւոք վ՛ճարել գեր գործս. 5. Հաճոյ. սիրելի լինել. ի՛ստ ընել. ուշիմ. 2. լաւչէ օ՛րէնք. 3. ուղ ե՛նչէ, եւչ օ՛րէնք. 4. ի՛նչեւչ եւչ ի՛ձգորեա. 5. ի՛ճոխնոտ. ե՛ն՝ ի՛նչ օ՛րէնք:

— di buon cuore, être content. 2. prendre courage. չառել. Հաճ, գոհ լինել. 2. քաջալերել. գ՛ոհանի իմնի. խօրհուրդ օ՛րէնք. 2. ի՛նչորէնի՛նչ:

— fresco, être mal arrangé. անհանգիստ, ի տառապանս լինել. բռնաւորել օ՛րէնք. տե՛ր ի՛նչեւչ օ՛րէնք:

— in forse, douter, hésiter. ժերկասանալ. երկրայել. ի՛նչոհնչեւչ:

— a cavaliere, être au-dessus, avoir de l'avantage. գերիվերոյ լինել. ի՛ստ օ՛րէնք:

Fare —, contenir qn. բռնադատել. ունել ի չափոյ. ի՛նքնիշխանի ի՛նչ ըզբ իմնի. պաղնի իմնի:

Lasciar —, cesser de faire. 2. laisser, ne point toucher. 3. laisser tranquille. գադարել. կասել. 2. չմօտնենալ. չլինել. Հանգոյ. չարժել. 3. Հանդարտ թ՛ողուլ. ոչ ձեռն. չառնել. անշնդրտուն. պրոտ՝ի՛նք. ես վերի՛նք. ֆէրոպրն իմնի. 2. պրոտ՝ի՛նք. ոճ՝ ի՛ննչոհնչեւչ. 3. բռնոն պրոտ՝ի՛նք:

— ad ascoltare, ecc., écouter. անդին դնել. ժերի՛նչեւչ:

— per fare checchessia, être sur le point de. յառնել լինել. իմնի՛ ի՛նչեւչ օ՛րէնք. ի՛նչոհնչ օ՛րէնք:

— sul, in sul, être prêt à faire, avoir beaucoup d'inclination. կամ՝ ի՛ն. պատրաստ լինել. յառնելոյ. ուռ ե՛ն. յօժար լինել ի գործել. իմնի՛ հաւէր օ՛րէնք. պէլն, հաւ՝ի՛նչ օ՛րէնք:

— in occhi, être sur ses gardes. ի զգուշի ունել զանձն. ա՛ն՝ի՛նչոհնչ:

— in sul gravo, garder le sérieux. զանձն ծանր ե՛ն ի չքի ունել. ե՛ն՝պլ՝ի՛նչ. ո՛ն՝ըզբ ի՛ննչոհնչեւչ:

— in tuono, être juste. յանապոել ի ձայնէն. միաձայն երգել. հաւ՝ի՛նչ ա՛ն՝ի՛նչ ըզբ՝ի՛նչ. ի՛ննչոհնչ ըզբ՝ի՛նչ. ի՛ննչոհնչ ըզբ՝ի՛նչ:

— per opera, travailler aux pièces. վաստակել. գործոյ. ի՛ստ ըզբ՝ի՛նչ:

— sm. demeure, f. 2. retard, m. կալն ա՛ըզբ. բնակութիւն. 2. յապագաձգութիւն. ուշի՛ն օ՛րէնք. 2. ի՛ննչոհնչ:

Stàrsi, vp. demeurer, séjourner. 2. tarder, s'entretenir. 3. cesser, s'abstenir. 4. s'en tenir, se contenter. կալ. գադարել. բնակել. 2. յամել. յապասել. 3. կասել. գադարել. յետս կալ. 4. Հաճ, գոհ լինել. չառել. ուշի՛ն օ՛րէնք. 2. ի՛ննչոհնչ. ի՛ննչոհնչ. 3. ձի՛ն բռնի՛ն իմնի. վռ՝ի՛ննչեւչ. 4. գ՛ոհանի իմնի. ֆալ օ՛րէնք:

Stàrna, sf. perdrix grise, f. մ՛ոխրագոյն կաքաւ. ոչի՛ն ոչ ո՛ի՛ն:

Starnazzare, va. se jeter de la terre avec les ailes. 2. débattre, secouer. Հող արկանել զանձանի ի՛ննչոհնչ. ի՛ննչոհնչ ընդ Հող. 2. աաստանել. բանել զ՛ի՛ննչ. (ո՛ի՛ն՝ի՛ն) գ՛ոհանի՛ննչոհնչ ի՛ննչոհնչ ի՛ննչոհնչ ի՛ննչոհնչ. ի՛ննչոհնչ:

Starnoncino, } sm. perdreau, m. Հոգ կաքաւ.

Starnotto, } * կաքաւակ. ի՛ննչոհնչ ո՛ի՛ն:

Starnutaménto, sm. éternument, m. փռնչիւն. ա՛ն՝ըզբ՝ի՛նչ:

Starnutàre, vn. éternuer. փռնչել. ա՛ն՝ըզբ՝ի՛նչ:

Starnutatório, sm. sternutatoire, m. գ՛ի՛ղ փռնչելոյ. ա՛ն՝ըզբ՝ի՛նչ ի՛նչ:

Starnutazióne, sf. éternument, m. փռնչիւն. ա՛ն՝ըզբ՝ի՛նչ:

Starnutire, vn. éternuer. փռնչել. ա՛ն՝ըզբ՝ի՛նչ:

Starnúto, sm. éternument, m. փռնչիւն. ա՛ն՝ըզբ՝ի՛նչ:

Starostía, sf. starostie, f. Նախարարութիւն ի՛նչ պղտնիայ. ոց. ի՛ննչոհնչ ի՛ննչոհնչ:

Stasáre, va. déboucher. Հանել զ՛ի՛նչ. բանալ զ՛նչ. ի՛ստ՝ի՛նչ ըզբ՝ի՛նչ. ո՛ի՛ն՝ի՛նչ ո՛ի՛ն:

Stasèra, av. ce soir. յայսմ երեկոյսդ. ա՛ն՝ի՛ն՝ո՛ի՛ն:

State, sf. été, m. ամառն. ամարայիք. ի՛ննչ:

Statica, sf. statique, f. կշռական գիտութիւն. ի՛նչ գ՛ի՛ն՝ի՛նչ:

Statico, sm. otage, m. պատանդ. ի՛ննչ ի՛ն՝ի՛նչ ա՛ն՝ո՛ի՛ն:

Statista, sm. politique, ministre, m. պաշտօնեայ սեբուհետեան. սեբգեակ քաղաքագիտ կարգաց. ո՛ի՛ն՝ի՛նչ ի՛ննչոհնչ՝ի՛նչ ի՛ննչոհնչ. ա՛ն՝ի՛նչ ի՛ննչոհնչ. ի՛նչ:

Statistico, a, a. politique, statistique. սեբուհետեան (գիտութեան). ի՛նչ ո՛ի՛ն՝ի՛նչ ի՛ննչոհնչ:

Státo, *sm. état*, m. *qualité, condition*, f. 3. *santé , constitution , complexion* , f. 4. *salut* , m. 5. *état , domaine* , m. *որպեսութիւն* . կարգ . չափ . պայման . հանգամանք . վիճակ . արուեստ . 2 . պատիւ . բարձ . աստղութիւն . 3 . խառնուած . բնութիւն . առողջութիւն . 4 . պահպանութիւն . օգտութիւն . 5 . ապրուստի . վարչութիւն . իշխանութիւն . պետութիւն . աշխարհ . հող . անվաստ . 6 . պետական . գործ . 7 . ստացուածք . 8 . ընտանեաց . տոհմ . 9 . ամուսնութիւն . 10 . ամրոց . ի — maggiore , *état-major*. զգուռնոյսն . առագ գրաւոր . ՚ուռեր դասերու . բնիկ պետու ; — a, *à. être*. եղեալ . լեալ . ըլլալու .

Státua, *sf. statue*, f. արձան . պատկեր . գրօսելայ . ՚ի ոտն յոյսն ՚ուրեր . ոտիր .

Statuária , *sf. sculpture*, f. գրօսագործութիւն . ՚ի ոտն ՚ուրեր նոյնիսկ ոտիր .

Statuário, *sm. statuaire, sculpteur*, m. գրօսող . գրօսագործ . անգրեանագործ . ոտնկոյն .

Statuire , *va. statuer*. կարգել . հաստատել . սահմանել . ի ոտին նիմաս . ՚ի ոտ ելչիս .

Statuminare , *va. étayer*. ամրացուցանել . մայի գնել . ոտիրեր ՚ի ոտ .

Statúra, *sf. taille*, f. 2. *position* , f. 3. *grandeur, hauteur*, f. հասակ . 2 . կայան . գիրեիս . 3 . բարձրութիւն . մեծութիւն . պոյ . 2 . ՚ի ոտ . 3 . պետ ՚ի ետ . ՚ի ոտ ՚ի ետ .

Statutário , *sm. celui qui compile le code du droit coutumier. 2. celui qui est sujet au droit coutumier*. օրէնագիր . կարգել օրինաց սահմանին ՚ի ոտ գաղափի . 2 . Հպատակի օրինաց ՚ի ոտ լեալին ՚ի ոտ ոտ ՚ի ոտ .

Statúto , *sm. statut , décret*, m. օրէնագրութիւն . օրէնք . սահման . կարգ . հրաման . ոտնկոյն .

Stavernáre, *vn. sortir du cabaret*. ելանել ՚ի պանդոկոյ . ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ .

Stáza, *sf. jauge*, f. գործի չափելոյ գնդառոյսն ՚ի ոտ . փայտակ կապաոյ . ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ .

Stazáre, *va. jauger*. չափել գնդառոյսն ՚ի ոտ ՚ի ոտ .

Stazatóre, *sm. jaugeur*, m. ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ .

Stazatúra, *sf. jaugeage*, m. չափելն գնդառոյսն ՚ի ոտ ՚ի ոտ .

Stazionário , a, *a. stationnaire*. գազարա-կան (գնացուն ասող) . ՚ի ոտին ՚ի ոտին ՚ի ոտ-բան (-նոյն) .

Stazióne, *sf. demeure*, f. 2. *station* , f. գազար . բնակութիւն . կայմիր . կոյս . 2 . այցելութիւն ՚ի ոտ ոտ ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ . ոտիր ՚ի ոտ . 3 . գազարելու ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ .

Stázzo, *sm. halte, demeure*, f. հանգիստ . գազար . կայ . գազար . ՚ի ոտ ՚ի ոտ .

Stazzonare , va. *chiffonner*. ոտիրեր չուշափել . փռել գձուան . ՚ի ոտ ՚ի ոտ . ՚ի ոտ ՚ի ոտ .

Stazzone, *sm. demeure*, f. կայք . վայր . ՚ի ոտ . ոտիր ՚ի ոտ ՚ի ոտ . ՚ի ոտ ՚ի ոտ .

Steatite, *sf. steatite*, f. ՚ի ոտ գազարար . — գոռն ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ .

Stécca, *sf. éclat de bois*, m. 2. *plioir*, m. կոտոր գպրոն . կրկուան ՚ի ոտ գպրոն . ոտիրեր . ՚ի ոտ . 2 . ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ .

Steccadénte, *sm. cure-dent*, m. ՚ի ոտ . գործի գաւանելոյ մաքրելոյ ատամնաքոր . ՚ի ոտ ատ-փոփիչ . ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ .

Steccája, *sf. estacade*, f. ՚ի ոտ գազար . պատ-նել ՚ի ոտ գազարացանել գձուան գազարելոյ . ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ .

Steccáre, *va. palissader*. պատնել գանգնել . ցցով ամրացուցանել . ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ .

Steccáta , *sf. palissade*, f. պատնէշ . պատ-ատ ՚ի ոտ . ՚ի ոտ ՚ի ոտ .

Steccatáre , *va. barricader*. պատնել . ա-ծել . պատապատ փակել . ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ .

Steccáto, *sm. palissade*, f. 3. *lice*. f. պատ-նէշ . 2 . պատապատ . 3 . ասպարէս . կռուա-նոց . ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ . 2 . ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ . 3 . ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ .

Steccheggiáre, *va. frapper avec une pièce de bois*. ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ .

Stecchétto , *sm. petit éclat de bois*, m. ՚ի ոտ . կրկուան . փոքր կոտոր գպրոն . ոտիրեր . ՚ի ոտ . ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ .

Stare a —, *lésiner, vivre mesquinement*. ՚ի ոտ . գնալ . ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ .

Stecchíre, *vn. sécher*. չորանալ . ցամաքել . ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ .

Stécco, *sm. fétu*, m. 2. *cure-dent*, m. 3. *brochette*, f. փուշ . խոյ ՚ի բանս . յասս ծա-ածոյ . 2 . ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ . ատամնաքոր . * ակաւիրիչ . 3 . ՚ի ոտ . ատ-կրկուան . ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ . 2 . ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ . 3 . ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ .

Stecconáto , *sm. clôture de pieux*, f. պատ-նէշ . ՚ի ոտ ՚ի ոտ .

Stecconе, *sm. palis* , m. ցից . ձող . ՚ի ոտ ՚ի ոտ .

Stefano, *sm. bedaine*, f. ատամնաքոս . որովայն . ՚ի ոտ . ՚ի ոտ .

Stélla , *sf. étoile*, f. 2. *étoile*, f. *point de constellation* , m. 3. *destinée*, f. 4. *molette d'éperon* , f. 5. fig. *œil*, m. 6. *carrefour*, m. ատաղ . 2 . ատաղատատն . Հայեցուած . գիր ատաղ . ատաղ . 3 . Հանապազիր . Տրամադիր . բարիք բահանից . 4 . ատաղ կարգի ՚ի ոտ իմանի կաւշոյ . 5 . ատչ . 6 . կիզք չորից Հանապարհաց . ՚ի ոտ ՚ի ոտ . — ոտիրեր . 2 . ոտ-նէ . 3 . գոռի . ՚ի ոտ ՚ի ոտ . ՚ի ոտ . ՚ի ոտ . 4 . Հանկոյս ՚ի ոտ ՚ի ոտ . 5 . ՚ի ոտ . 6 . ոտիրեր ՚ի ոտ ՚ի ոտ .

Stellánte, *a. étoilé*, e. 2. *brillant*, e. ատաղ-գազարի . 2 . չոլատր . փայլատ . ՚ի ոտ ՚ի ոտ . 2 . ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ .

Stellére , *a. d'étoile*. ատաղ . ատաղագ . ՚ի ոտ ՚ի ոտ . ՚ի ոտ .

Stellársi, *vp. se couvrir d'étoiles*. լի լինել . ՚ի ոտ ատաղագ . ՚ի ոտ ՚ի ոտ ՚ի ոտ . ՚ի ոտ ՚ի ոտ .

Stellato , a, *a. étoilé*, e. 2. fig. *émaillé*, e. ատաղագոր . ատաղագարի . 2 . գարդա-

րեալ, յօրինեալ (ծաղկաբ). Իւնուելեւ· 2· (Լեւնեւնելի) ոճաւորել։
— *sm. quantité d'étoiles*, f. յաճախութիւն, բազմութիւն աստեղաց· ոեր ինթե՛ իւնուեւ· Իւնուելու։

Stelleggiare, *va. couvrir d'étoiles.* զարդարել, ծածկել աստեղաբեր· Իւնուել Իւնուել ինթե՛, Իւնեւնե՛։
— *vn. briller comme une étoile.* փայլել իրրեւ զաստղ· չողալ· Իւնուել ևով ֆուրնե՛։

Stelléta, *sf. astérisque*, m. աստղ· Նշանակ ի ձեւ աստեղ· Իւնուել դեւնի Նեւնե։

Stellifero, a. *plein d'étoiles.* աստեղաբեր· աստեղազարդ· Իւնուելեւ· Իւնուելու իւնի ոեր։

Stellionatário, *sm. stellionataire*, m. խաբեպայ վաճառող· ալաւրիա իւնի եւնի հաւնիս ոճրանք։

Stellionáto, *sm. stellionat*, m. վաճառականի խաբէութեամբ· վաճառելի զայլոյ կալուածն իրրեւ պիտ կամ ազիճակ որ ի գրաւի եղեալ է, իրրեւ զազատ չասնացն գասից· դեւնի ֆնա· եւնի հաւնիս խոխօտ բեհնեհ ալան ւնեյն ևեր ոալաւան ֆնա՛ ևնդ ոճրանք։

Stelliône, *sm. stellion*, m. կոխադիպ· եեւներ։

Stélo, *sm. tige*, f. 2. *pivot*, m. ծառն. առկոն· 2· *gogner*. 2· առանց ք· Լնւնեւ ոոճե· ոոճ· 2· ոիւնել. գնեւներ։

Stémma, *sm. armoiries*, f. pl. ինիք ազգաստանի· Նշան տան· Նեւնե։ գնոեր։

Stemperamento, *sm. dissolution*, f. 3. *soulèvement*, m. *commotion*, f. յուզմունք· 2· անառակութիւն· անկաղտութիւն· անբաժանութիւն· 3· յոյզ· ապատամբութիւն· խռովութիւն· ազմուկ· եբնինե· 2· եոեռնելեւ· Լնինեւնելեւնելեւնե· 3· ֆուրնելեւ· Վեւնեւնե։

Stemperánza, *sf. intempérance*, f. 2. *intempérie*, f. անչափութիւն· անբաժանութիւն· անժուժկալութիւն· անառակութիւն· 2· անշարժութիւն· խաոսութիւն օդոց· ևինե ֆուրնելեւ· Իւնեւնոեւնելեւնե· եոեռնոեւնելի· 2· հաւնիս ֆեռնելեւ։

Stemperáre, *va. détremper, dissoudre.* 2. *altérer, affaiblir.* 3. *détremper, ôter la trempe.* խրթել· հալել· լուծանել· 2· ակռացուցանել· ապականել· պլպլել գեռանեւնաե· 3· բառնալ· հանել զքոր երկաթին· ըաւրնոե· եռոեւնոեւնե· ոոոյ ոբոե· ևե· 2· ոբոե· ալ ևնեռ ևինե· 3· (Լեւնե) ոոոյոռեռ Լեբնոեւնե· ալնե։

Stemperársi, *vp. se dissoudre, se ruiner.* ապականալ· ապականել· զօգալնելի· ոեբնոե ոբոե։

Stemperatamente, *av. avec intempérance. 2. excessivement.* անառականութեամբ· չանհպարկ· 2· չանչափ· անչափութեամբ· ոեեինեռե· ըաոնելելելնե· 2· ևեե կբե· ևեբոե։

Stemperáto, a. *délayé, e. 2. altéré, e. 3. incontinent, intempérant, e. 4. immodéré, déréglé, e. excessif, ve. 5. relâché, e. 6. malsain, e. 7. détrempé, e.* լուծեալ· թրջեալ· 2· չրջեալ· պլպլեալ· 3· անխնայ· անկարգ· անժոյժ· անառակ· 4· անչափ· անբաժանելի· 5. թուլացեալ (յոր գինւոյն)· 6· վնասակար, ախտաբեր (օդք)· 7· թաւմած ի ցաղ (եբկաթ)· եբեեւնե· ոոո ևնդ ոբոե· 2· ոեեինեւնե· ռեոոեեւ ոբոե· 3· ըաոնելու· Լնինեւնելեւ· եեեեռնե· 4· կբե· ըաեեռ· ևեբոե· 5· ևեւնեեեւ (ըաւնե ինեւնե)· 6· ֆուրոելե (հնեւնե)· 7· ոոոյոռ ֆոեռնե (Լեւնե)։

Stemperáre, *va. découvrir le front.* արձակել զպատանս ճակատաց· ևեւնոեռացանեւնե զշաւնական· ոեեինե ոբոե։

Stempiáto, a, *a. dépouillé, dégarni, e. 2. absurde.* ևեւնոեռացեալ· ևեւնե· 2· անճաշակ, անպատեհ· անգեղ· ոեբեե· ոեբեեւնե· 3· եռեբոեռնե· գեեոոեեեեռնեեե։

Stempráre, *v.* Stemperare.

Stendále, *sm. étendard*, m. 2. *bannière d'église*, f. գրաւ· Նշան· 2· գրաւ եկեղեցւոյ· կամ ենեեեւնե· ֆեռլաւա· ոաոեռե· գոյոեե· 2· հալալեե։

Stendardière, *sm. porte-enseigne*, m. գրաւչաոիր· ոաոեռեեոե։

Stendárdo, v. Stendale.

Alzare lo —, *se faire chef, lever l'étendard.* առաջորդ կալ· չաւնաոչաց· զօրավար լինել· դալ· եե դալբ ոբոե։

Stendare, *va. lever les tentes.* բառնալ զվրանս. խաղաղացանեւնե զռանկն· լռոեբոեռե· ոբեռոոե ֆեռնելեւ։

Stendere, *va. étendre, déployer. 2. expliquer, éclaircir. 3. étudier, s'appliquer. 4. répandre, divulguer.* տարածանել· պարզել· ձգել· երկայնել· 2· ևեեեւ· պարզել· լուծանել· 3· գեղեցել· պարապել· պատրաստել· 4· ևաւնալ· տեւնել· ի հրապարակագրի արկանել· համեմատել· ֆռյալել· խոյհ· ալ ֆոե· ոեբոե· 2· ևոեռ Լեբոե· ալոե· 3· ոբոեռե ոեյոեե· ոեեռոե ոբոե· 4· եեոյոե· ոոյ ոեեռնեռե իբեռոե։
— *l'arco*, *débander, détendre l'arc.* արձակել զեղեա· ևեւոաձիգ լինել· եոյ Լեեեեե· օթ ոբոե։

Stendersi, *vp. s'étendre, s'allonger. 2 arriver, atteindre. 3. passer outre, aller plus loin. 4. approfondir.* տարածանել· ձգել· ձգանել· ընդարձակել· լայնել· 2· ձգել· հասանել· ժամանել· 3· անցանել· ձգել անդր· 4· խորացնել զիմանել (ի խորհրդս)· Լոյլեֆ· ոոոյոռեռ· 2· Լեեեեեեե· եբոեե· 3· ոլոեե· 4· ոեբոեե ֆոեռնե։

Stendimento, *sm. extension*, f. տարածանիմն· ձգանիմն· տարածանիմն· եոյոե· Լեբոե· ոոոյոռեռ։

Stenditójo, *sm. essui, étendage*, m. տեղ տարածանելոյ· ձգանք· ոեբեեեե, ֆոոյոռոոֆոեռ Լեբ։

Stenebráre, *va. chasser les ténèbres.* Հալածել զխաւար· լուսաւորացանել· ֆոեռնելեւ Լեեեբոե· ոյոեեռնեռե։

Stenografía, *sf. stenographie*, f. Նեղագրութիւն· Խոհնի հոոհնոոոր Լոոնե Լնի։

Stensióne, *sf. extension*, f. տարածանիմն· Լոյլնե· Լեբնեե· ոոոյոռեռ։

Stentamento, *sm. peine*, f. վիշտ· ոչխատանիք· գանիք· ֆնեեեե։

Stentáre, *va. manquer, avoir disette des*

choses nécessaires. 2. *étendre, coucher en long.* 3. *souffrir.* 4. *tarder.* կատարել. կատարանալ. չդադարել. լինել ի կատարման եան. 2. պարզել. տարածանեալ. երկարեալ. 3. կրել. վշտանալ. 4. յապաղել. յամել. յերկարել. երկիննալ ձյուն. գ-ձնհոզի ձյուն. եղնհոզէլ երեսաց. 2. երկար. երկայն. 3. տեւո երեսիւ. 4. ուշանալ. կեցուցիչ.

— *va.* trainer en longueur, fatiguer, peiner. ձգաձգանեալ. աշխատ առնել. յերկարել. յապաղել. ուշացնել. կեցուցիչ. գ-ձնհոզի էերմ.

Stentatamente, *av.* *mataisément.* դժուարաւ. բազում աշխատեթեամբ. առ ակաս ասեալ. կեցուցէ. կեցուցիչ.

Stentato, a, *a.* *peiné, e.* 2. *maigre.* 3. *lourd, gêné, contraint, e.* աշխատեալ. 2. տկար (առնէի). 3. բռնադատեալ. բռնադրօթիկ. գ-ձնհոզի. տեւո երեսիւ. 2. ձիճ է-ձէլ (ձիճ-ան). 3. զբօսիկ.

Stentatura, *sf.* *bavochure, f.* թերաթիթեղ, անմաքրութիւն (չրոց գրոշմելոյ). (գ-ոլէլ էլ. գ-ոլ-ան է-ոլէլ) եէ-ոլ-ան. եէ-ոլ-ոլ-ան. եէ-ոլ-ան. եէ-ոլ-ան. եէ

Sterráto, *sm. fossé*, m. 2. *rue qui n'est pas pavée*, f. փոս. խոռոչ. 2. փողոց որ չէ քարապատած. ըստ-ուր. 2. ին-չ. ել-էնի-ին իզ, ըստ-ած (-ոշ-ած).

Stérro, *sm. action de creuser la terre*, f. որուն. ել-էր ի-ուշ-ս.

Stertóre, *sm. râle*, m. խորդուն. ել-ըս-ս.

Sterzáre, *va. partager en trois. diviser en trois parts*. հատանել. ել-ի ե-ուշ-ել.

Stérzo, *sm. cabriolet*, m. կառք ինչ երկանի. ուր ոչ իսկ ին-ել-ել-ի ու-ուս.

Stesaménte, *av. diffusément. longuement. d'une manière diffuse*. մանրամասնաբար. մեծ ամփոփ. երկայնաձառած բանիւր. ու-ըստ ու-ուշ-ով. ի-ած-ի-ել-ի-ի.

Stéso, *a, a. étendu, e. 2. composé, rédigé, e. 3. diffus, e. long, ue. ample, ample-ment. spacieux. étendu, e. vaste, e. 2. développé. compté. 3. երկայն (բանի). լայնադոյն. ին-ել-ի-ի. ին-ել-ի-ի (-ոշ, -ի-ի). 2. ի-ած-ի-ել-ի. ին-ի ու-ուշ-ով. 3. ու-ըստ. ի-ած-ի-ել-ի. ուր ին-ել-ի-ի. ուր ի-ած-ի.

— *av. longuement. d'une manière diffuse*. լայնադոյն. ընդարձակապես. լայնաձառած. ընդարձակաբար. ու-ըստ ու-ուշ-ով. ի-ած-ի-ել-ի.

— *sm. rédaction*, f. յօրինուած. կազմուածք. ի-ած-ի-ել-ի. պատմութիւն. ին-ել-ի-ի.

Stéssere, *va. défaire un tissu*. քակել գանկուածն. ու-ած-ի-ել-ի. ել-էլ ի-ել-ի-ի.

Stésso, *a, a. même*. նոյն. ինչն իսկ. գլխաւորն. ե-ու.

Stía, *sf. mue*, f. 2. *loge*, f. վանդակ մեծ. հատանոց. 2. գառանդեղ. արգելոց (անասնոց). պ-ին-ի ի-ած-ի-ի. 2. հոյ. վ-ին-ի-ոյ. ար-ըս-ի-ան.

Stiáccia, *sf. piège*, m. թակարդ. գաղաքր. ո-ո-ըս-ի.

Stiacciáre, *va. écraser*. ճմլել. ջախջախել. ե-ըչ-ի. ե-ըչ-ո.

— *va. peser, s'emporter*. ցասնալ. զայրացնել. սրտմնալ. հ-ըս-ի-ան-ի. ե-ըս-ի ի-ել-ի.

Stiacciáta, *sf. gâteau*, m. կարկանդակ. պ-ըս-ա.

Stiaffo, Stiamazzáre, *ecc. v.* Schiaffo, *ecc.*

Stiáppa, *sf. éclat, fêlu*, m. չիղ. կոտոր, փարթիկ չէրտ փայտի. տ-ա-ան, ի-ու-ի-ի ե-ըս-ը. 2. *v.* Schiappa.

Stiáre, *va. tenir en mue*. ունել, փակել. պաարել ի վանդակի. ի-ած-ի-ել. ի-ի-ի ու-ի-ի-ի. ի-ի-ի-ի.

Stiato, *a, a. engraissé en mue*. պարարտացեալ ի վանդակի. պարար. գէր. ի-ած-ի-ի ու-ի-ի-ի. ի-ի-ի-ի ի-ի-ի-ի.

Stiáva, *ecc. v.* Schiava.

Stíbio, *sm. antimoine*, m. Տարիր. բ-ու-ի-ի ի-ու-ի.

Stidionáta, *sf. une brochée*, f. շամփուր մի խորոված. մս. ուր ին ել ի-ի-ու-ը.

Stidióne, *sm. broche*, f. շամփուր. ի-ի-ու ել-ի-ի.

Stidioniéro, *a, a. armé d'une broche*. շամփրաւոր. սամիւաւոր. ել-ել-ի. ի-ի-ու ել-ի ի-ի-ի-ի. ի-ու-ը-ո-ի.

Stiéttezza, *sf. sincérité*, f. 2. *agilité*, f. յատակութիւն. անկեղծաւորութիւն. 2. արագութիւն. կայտառութիւն. ո-ի-ի-ի-ու-ի-ի. 2. ի-ել-ի-ել-ի-ի.

Stigaménto, *ecc. v.* Instigamento.

Stíge, *sm. Styx*, m. Ստիւգ գետ. երկրորդ գետ անդադարամեայ. ճ-ի-ի-ի ի-ի-ի-ի ստէ.

Stígio, *a, a. infernal, e. exécrable. détestable. maudit, e. abominable*. դժոխական. անդադարամեայ. ճ-ի-ի-ի.

Stígma, *sm. marque, impression*, f. դրոշմ. սիրաք. նշան. ապի. կիր. նէ-ի-ի. ո-ա-ի-ի. ի-ի-ի.

Stignere, *va. déteindre. 2. enlever, effacer. 3. éteindre*. Ջանել. ջնջել զգոյնն. 2. բա-ի-ի. ջ-ի-ի-ի. 3. ջ-ի-ի-ի-ի-ի. ի-ի-ի-ի-ի. ի-ի-ի-ի-ի.

զուշ. բաշխիչ. ածխ. գոմխոս. 2. պեծե-ակ. ածխիչ.

Stilo, *v.* Stile *e* Stiletto.

Stima, *sf. estime, considération*, f. 2. *louange*, f. *éloge*, m. Ունդարոյ կարծիք. Հաւատ. Ունդարանք. Ունդ Համարիչ. 2. *յարգանք. գրատասիք. գովաբանիւն. խնդոյք.* 2. *նշանակ. վարձ.*

Stimábile, *a. estimable.* Ունդարոյ. Ունդարժան. *յարգոյ. գասական.* Խնդրոյալ. բաշխելի.

Stimagióne, *sf.* ի*estimation, évaluation*, f.

Stimaméntо, *sm.* Ունդարոյ կարծիք. Ունդ Համարիչ. գիտ Համանիչ. Խնդրոյ. պետիչ.

Stimáre, *va. estimer.* կարծել. վարկանել. Համարել. 2. Ունդարոյ կարծիս ունել զուակ. ունել լի Համարի. ա. գասական. Ունդարել. Ունդ, Ունդարոյ Համարել. 3. արկանել. Համանել. գիտ. *ապեհզրծել.* ասել. 2. *նշանակ.* Խնդրոյ. բերիչ Խնդ. 3. *պետիչ.* Խնդրոյ. պետիչ.

Stimate, *sf. stigmate*, m. 3. *plaie*, f. *ապիր հիմ. վիրացն Քիստոի. Երանիչեալ Քրիստոսի.* 2. *դրոշմ. նարան. գիր կամայ.* 3. *վիրք. Հաւատիչի Իսուսի պետ Եարեկիչն. Եարեկիչեալին Նիշանք.* 2. *Նշան. տպաւ. Նիշան. Հանգիչիչ Նիշանք.* 3. *պետիչ. Եարեկիչ Նիշանք.*

Stimativa, *sf. jugement*, m. *գրատիչեան Խորհրդոյ. Խորհրդոյ. միտք. գիտ.*

Stimatizzáto, a. *a. stigmatisé, e.* ապիրաչեալ. *գրոշմադիր. պետիչ. տպաւորեալ.*

Stimatóre, *sm. estimateur*, m. *որ գիտ Համանէ. գասասիր. Հմուտ. գիտ ածխեն. Համարոյ. Հմտաց. գիտ ածխեն. Համարոյ Խնդիր.*

Stimazióne, *v.* Stima.

Stímite, *v.* Stimate.

Stimoláre, *va. aiguillonner.* 3. *piquer. խթել. խթանաւ. մղել.* 2. *դրդել. գրգռել. սադրապել.* 3. *խայթել. Հարկանել. Հարուածս լմնել. պետիչ.* 2. *պետիչել. խոսիչ լիել. պետիչել Վերածս.* 3. *օգնիչ. ոգեշնչիչ.*

Stimolazióne, *sf. instigation*, f. *գրգռատիչեան. Հրապոյրք. խոսիչ. գիտ. պետիչ.*

Stímolo, *sm. aiguillon*, m. 3. *importunité, fatigue*, f. 4. *affliction, vexation*, f. *խթան. տե.* 2. *խայթ. գրգռատիչեան. գրգռանիչ. Հրապոյրք.* 3. *աշխատատիչեան. Նամբերոյիչ. ասիպանիչ. տապաստիչեան.* 4. *վիշտ. տառապանք. Նեղատիչեան. Հոգս.* 2. *գիտ. Խոսիչ.* 3. *պետիչ Խնդիր. գոչ ուշադիրս. Խոսիչ. 4. Եարեկ. գիտ.*

Stimolóso, a, *a. piquant*, e. 2. *chagrinant, affligeant*, e. *խայթոց. խայթոցաւոր. կծու.* 2. *գժոգանչ. գասն. վշտապիչ. ոգեոգնոց. ոգեսոն.* 3. *Եարեկ Վերիչի. պետիչելիչ.*

Stinca, *sf. cime d'une montagne*, f. *գրանեան. գագաթն լերին. գոգ Նիշեան.*

Stincajuólo, *sm. prisonnier*, m. *բանդարգել. գիտասիրդ. Հոգս տչոգ.. Հոգոգոս.*

Stincáta,) *sf. coup sur l'os de la jambe*, f.

Stincatúra,) m. 2. *croc-en-jambe*, m. *Նշատած յատչեն. ի սրտնեն.* 2. *գրկատիչ. խոսոտիչ. Համեցիչ ի տեղատչէ. գիտ պետիչելիչ տարոս. ոտքատչս.* 3. *գիտ Նիշեան. Նշատոգոս. Հոգոգոս Խնդիր.*

Stinche, *sf. pl. nom de certaines prisons à Florence. բանտիչ Փլորենտիոյ. Ֆիլորենչ. Նշնոտնիչը.*

Stínco, *sm. os de la jambe*, m. 2. *la jambe*, f. 3. *le devant de la jambe*, m. *ոտք. խոչոկոտիք.* 2. *ոտքոյք. 3. յատաչագոյն ոտնոյ. Խոսիչ. գոգոտ պետիչ.* 2. *գոգոտ.* 3. *գոգոտ Եարեկ.*

Stingere, *v.* Stignere.

Stínguere, *v.* Estinguere.

Stínto, *sm. instinct*, m. *բնական ագգասիք, ագգեցասիչեան. պետչեսիչ Նոսիչ. Նոսիչոյն. Նեսիչ. Նոսիչոյն. Նեսիչ.* — a, *à dételent, e. 2. éteint, e.* 3. *distingué, e. գասնատ. ագգոյն.* 2. *չիջեալ.* 3. *ջնարի. Երեսիչ. տչոսիչ. գչոսիչ. պետիչ Նշոսիչ.* 2. *պետիչոյ.* 3. *պետիչոյ. Ոեեիչեալ. Ոեեիչեալ.*

Stiòppo, *v.* Schioppo.

Stiòro, *sm. litron*, m. *չափան Հիչ. պչ Նեվ Եոչոն.*

Stípa, *sf. broussailles*, f. pl. 2. *tas*, m. 3. *recueil*, m. *գոգոտիչ. Հոգոգոս. 2. կոյտ. չիգնակոյտ. 3. գոսիս. գրատիչեան. գագոտատիչ. Նշոսիչ Նշոսիչ. Եարեկ Նշոսիչ.* 2. *Եարեկ.* 3. *Նշոսիչան գոգոտան Եոգ տչոսիչ Ոեեիչեալ. պետիչոսիչ.*

Stipáre, *va. entourer de menu bois.* 2. *condenser.* 3. *entasser. պատեչ. խոսոտիչ. գատնիչել. մագատիչ.* 2. *Եի ամենագոյն գատնիչ. խոսագատնիչ.* 3. *գիտատիչ. կոսոտիչ. Նշոսիչ Նշոսիչոյն. Նեսիչ.*

Stipendiáre, *va. stipendier, pensionner. Եի չափ տալ. Նշոսիչեի Վերիչ.*

Stipendiário, *sm. stipendiaire*, m. *ամենագոյն. Նշոսիչեալ.*

Stipéndio, *sm. salaire, gage*, m. *Եիգալի. ամենի. Նշոսիչ.*

Stipettáio, *sm. ébéniste*, m. *արկղագործ. ոսոգոգիչ.*

Stípite, *sm. tronc, pied d'arbre*, m. 2. *pieu, poteau*, m. 3. *jambage de porte*, m. 4. *tige, souche*, f. 5. *tige de famille*, f. *բոն ծառոյ. կոճղ արմ.* 2. *գիչ. ձող.* 3. *գրանդիչ.* 4. *տճ. ցոգոտն.* 5. *ագգ եւ տոհ. գարմ. տչոգ պետ. Նշոսիչ. Նշոսիչոյն.* 2. *Նշոսիչ. ոգոգիչ.* 3. *ոգոգ.* 4. (ոգոգոս) *ոսոգ.* 5. *Նիչոգ. ոգ.*

Stípo, *sm. armoire*, f. *արկղ. տոպան. պետ. գետիչել ոսոգոգ.*

Stípula, *sf. chaume*, m. *խոգան. գոոգոտ ոսոգ. ոսոոն.*

Stipulánte, a. *stipulant*, e. *գաշնաւոր. ածող. Նշոսիչ խոսն. Նշոսիչեալ.*

Stipuláre, *va. stipuler. գաշնաւոր Եիել. գաչնս կոսել. լսոն. Նշոսիչ Նշոսիչ.*

Stipulazióne, *sf. stipulation*, f. *գաշն. գաշնադրատիչեան. ասն. Նշոսիչ. լսոն.*

Stiracchiaménto, *sm. sophistiquerie*, f. *սոֆեատիչեան. ասոֆեատական Գրքոսիչեան. Նաղատագրիչ. Հոգլոսիչոսիչ.*

Stirácchiare, *va sophistiquer. առնել սոֆեատիչեան. ասոֆեատական Գրքոսիչեան Նաղատագրել. Հոգլոսիչոսիչ տեղ տեղ Նշոսիչել.* — le milze, *v.* Stentare.

Stiracchiatúra, *sf. fausse subtilité*, f. *սոֆեատութիւն. պատիր Գրքոսիչեան. ասոֆեատիչեան. Նշոսիչոսիչ. Հոգլոսիչոսիչ.*

Stiraménto, *sm.* *tiraillement*, m. Ձգտումն. Լեռներ.

Stirare, *va.* *détirer, tirailler.* Ձգտել. քարշել. պարզել. երկայնել. Լեռներ. Լեռներ. ապրմներ.

Stiratúra, *sf.* *extension*, f. *tiraillement*, m. *torture, question*, f. Ձգտումն. պարզումն. 2. պրկումն. ապինդ. Լեռներ. Լեռներ. 2. Խոչնեի. խզնեին.

Stirpáme, *sm.* *quantité de chicots d'arbres.* խոխոչ. ապոր չորացեալք. ԼՐԵ ԼԸՐԵԸ.

Stirpáre, *va.* *extirper.* արմատից խլել. 2. խլել. ջնջել. ոճոճեի Լբիոճեի. 2. Խոչ. Ներեի ոճ Լիներ. Վերածուին Խոլորեին.

Stirpatóre, trice, *s.* *destructeur, trice.* քանդիչ. խլիչ. ջնջողԸ. ԼբիչԸ.

Stirpazióne, *sf.* *extirpation, abolition*, f. *ջնջումն. ջնաջինչ, եղծագործ ապականումն. Ջնջումն. ոճոճեին Լբիոճեին. Խոչ Լինին.

Stirpe, *sf.* *race*, f. *զարմ. ազգ եւ տոհմ. առՀմ. ազ. Ցեղ. Ցեղ.*

Stitichággine, *sf.* *constipation*, f. 2. *boutade*, f. 3. *sécheresse*, f. *խառնիճաղանջ. պնդացումն իրովայնի. 2. Ներգոսումն իրան. ուշամոռնութիւն. 3. չամաքուն իրան. գրատիրութիւն. անշամանութիւն. Ցեղ. Ցեղ. 2. Ինքնին. 3. Ցեղ. Ցեղ. Խոնարհ.

Stiticità, *sf.* *constipation*, f. 2. *âcreté*, f. *պնդացումն իրան. խառնիճաղանջ. իրովայնի. 2. ցամաքումն իրան. կծուռութիւն. Ցեղ. 2. Ցեղ. Ինքնին.*

Stítico, a, *a.* *constipé*, e. 2. *styptique, astringent*, e. 3. *bourru*, e. *difficile, incommode.* 4. *avare, chiche.* 5. *sec, che. froid, e. insipide.* խիտ. պինդ իրովայնիՀ. ոյր իրովայնն խիտ է. 2. խառնացուիչ (իրովայնիՀ). 3. դժնդակ. ուշամ. նեհամատոյր. մէս. 4. կծնիՀ. մանրայնեին. ՏԸՏԻՄ. 5. ցամաք. ոյն. յուրտ. անշամ. Ցեղ. 2. Ցեղ. Ինքնին. 3. Ցեղ. Ներ. Ինքնին. 4. Ներեին. Լբիչ. 5. Խոնարհ. Ցեղ.

Stitichíno, a, *a.* *un peu bourru, e. fâcheux* or *un peu* ուշամ. բարկաւիրտ. պէս ԸՆ Ցեղ. Ցեղ. Ինքնին.

Stituzióne, *v.* Instituzione.

Stiumáre, *v.* Schiumare.

Stiva, *sf.* *mancherons*, m. pl. 2. *estive*, f. *test*, m. 3. *mue*, f. *մաՀ. 2. խոՀ Ցեղ. 3. վանգակ մեծ. Հնամանդ. ոճեի ապՀԸ. 2. ԼԻի ոճԸՐԸ. 3. Ցեղ ոճոՀԸ.*

Trovare la —, *trouver le moyen de faire qc.* գԼյս իրացն գտանել. Գիտուն իմանալ. պէս Ցեղ. ՐՐՐՐՐ ԸՆՐԸ.

Stivalársi, *vp.* *se botter.* կաւլիկ յոտս ածանել. Լինին Ցեղ.

Stivaláta, *sf.* *coup donné avec les bottes*, m. *empreinte faite par la botte.* Լինին իւԼ Ցեղ ոճոՀ.

Stivále, *sm.* *botte*, f. 2. *sot, bête, cruche.* կաւլիկ. 2. Ցեղ. Ցեղ. 3. Ցեղ. Ցեղ.

Stivalétto, *sm.* *bottine*, f. կաւլիկ փոքր. կարճ. ոճ. Ցեղ. Ցեղ. Ցեղ.

Stivalóne, *sf.* *bottes fortes*, f. pl. կաւլիկ մեծ, անշնդակ. ոճ. Ցեղ. Ցեղ.

Stivaménto, *sm.* *amas*, m. *կուտակ. չեզոք. Ցեղ. ոճոՀ.*

Stivare, *va.* *entasser.* կուտել. չեզոքել. դիզանել. Ցեղ. Ցեղ. Ցեղ. Ցեղ.

— una nave, *lester.* Ցեղ ի Ցեղ. գնել. Լիներ. Ցեղ. ապՀ Ցեղ.

Stivársi, *vp.* *se presser.* դիզանել. Ցեղ. Ցեղ. Ցեղ.

Stivière, *sm.* *espèce de brodequin*, f. կարճ կաւլիկ ԻՒՀ. պէս ՈՅ Ցեղ. Ցեղ.

Stizza, *sf.* *colère*, f. 2. *espèce de grateile qui vient aux chiens.* զայրացք. գաւռնին. 2. քոս շանց. Ցեղ. Ցեղ. 2. Ցեղ. Ցեղ.

Stizzáre, *va.* Ցեղ *se fâcher, s'enrager.* բարկացնել.

Stizzársi, *vp.* Ցեղ. ցաւնալ. զայրանալ. Ցեղ. Ցեղ. Ցեղ.

Stizzíre, *va.* *aigrir, fâcher, mettre en colère.* զայրացուցանել. բարկացուցանել. Ցեղ. Լիներ.

Stizzo, | *sm.* *tison*, m. խանձող. փայտ խանձ.

Stizzóne, | Հնաւ. խոՀալ. Ցեղ.

Stizzosamènte, *av.* *avec colère.* լի բարկութեամբ. զայրագին. Ցեղ Ցեղ. Ցեղ.

Stizzóso, a, *a.* *emporté, colérique.* բարկասիրտ. ցաւկոտ. Ցեղ. Ցեղ.

Stoccata, *sf.* *estocade*, f. *հոգեվէր. Հարուած յորելասպի սրով. Ցեղ. Ցեղ. Ցեղ.*

— al cuore, *coup de poignard, m. douleur extrême*, f. ապաթարտանք. կսկիծ պատ. անՀարիկ ցաւք. ցաւիՀ. ԼՐԻՐՈ ՈՃ.

Stare sulle stoccate, *être sur ses gardes.* ի զգուշի անել. զգուշանալ. Ցեղ. Ցեղ.

Stocchéggiare, *vn.* *estocader, tirer des estocades.* 2. *se tenir sur les défensives.* 3. *être sur la défensive.* հոգեՀ. Հարկանել յորելասպի սրով. 2. պաշտպանել անձին առ անբաւ. խուսափել ի Հարուածոյն. 3. զգուշանալ. Ցեղ Ցեղ Ցեղ Ցեղ. 2. Ցեղ. Ցեղ Ցեղ. 3. Ցեղ. Ցեղ.

Stócco, *sm.* *estoc*, m. 2. *lignée*, f. 3. *perche*, f. *սուր յորելասպի. սուսեր. 2. ցեղ. ազգատոհմ. 3. Ցեղ. Ցեղ Ցեղ. Ցեղ. 2. Ցեղ. Ցեղ. 3. Ցեղ.*

Avere —, *avoir de l'esprit, du génie. 2. être estimé et honoré.* լինել մտաւորական. 2. ի Հարգի. ի պատուի լինել. Ցեղ. Ցեղ. Ցեղ.

Stóffa, *sf.* *étoffe*, f. գիպակ. կերպաս. Ցեղ.

Stóffo, *sm.* *quantité de matière*, f. յատկութիւն. բազմութիւն. բազում մարմնական. պէս Ցեղ. Ցեղ. պէս Ցեղ.

Stóggio, *sm.* *caresses*, f. pl. փաղաքշանք. գՀիկք. Ցեղ Ցեղ. Ցեղ.

Stógliere, *va.* *enlever.* քաշանալ. Ցեղ Ցեղ. Ցեղ.

Stoglimènto, *sm.* *enlèvement*, m. 2. *dissuasion*, f. *քաշանութիւն. 2. կասեցուցանիչ. ջրելիք ի մտաց. Ցեղ Ցեղ. 2. Ցեղ. Ցեղ.*

Stoicamènte, *av.* *stoïquement.* 2. *négligemment, sans orgueil, sans vanité.* ի Ցեղ. 2. յանՀոգս. Ցեղ Ցեղ Ցեղ. 2. Ցեղ. Ցեղ Ցեղ. ՈՂ Ցեղ.

Stoicismo, *sm. stoïcisme*, m. Աստիկեանց ազանդ. բնասիրեալ վերնագ։

Stóico, *sm. stoïcien*, m. աստիկեան. վերնագի բնասիրեալոյն հոգի ելոյ. բնասիրեալ։

Stója, *sf. natte*, f. 2. *portique*, m. պրտուզք. տապատակ. փախազի. 2. սրահ, գահիճ Աստիկեանց. խոյզ. 2. բնասիրեալ վերնագ ի հոգի ելոյ տապատակ հանել։

Stóla, *sf. vêtement, habit*, m. 2. *étole*, f. պատմուճան. զգեստ. ապանեզի. 2. ուրար պարանոցի. բառագ. ևնգոյ. 2. եպիսկոպոսական նշանագործութեան։

Stolidamente, *av. stupidement*. անմիտաբար։

Stolidézza, *sf. stupidité*, f. անմտութիւն։

Stolidità, *sf. stupidité*, f. անմտութիւն. ապիհոգութիւն. ապիհոգեալ. ապիհոգեալութիւն։

Stólido, a, *a. stupide*. անմիտ. չիմաց. ապուշ. լալեզն. ապիհոգ. ապերազ։

Stoltamente, *av. follement*. անմտաբար անշանձարաբար. լալեզնաբար։

Stoltézza, *sf. folie, démence*, f. անմտութիւն։

Stoltízia, *sf. folie*. անշանձարութիւն. ապիհոգութիւն։

Stoltiloquio, *sm. raisonnement insensé*, m. մտրտնջասիրութիւն. մտրտ բանիր. գառնացուցիչ. ապերազ. ապիհոգ. ապերազ։

Stólto, a, *a. insensé, balourd, e. 2. détourné, e.* անմիտ. անշանձարտ. մտրտոզոտ. 2. լալեզն. մտրեալ. ապերազ. ապիհոգ. 3. ապերազ. ապիհոգ։

Stomacággine, *sf. dégoût*, m. ի ծանրանալ. ծոգ. կամք. խառնակութիւն սաստկութիւն. խնդրել պատճառաց. պատճառ։

Stomacále, *a. stomachique*. օգտակար սաստկութիւն. ախորժելի. հեշտական. պատրաստ ելոյ. պատրաստ խորտ։

Stomacare, *va. e n. dégoûter, soulever le cœur. 2. révolter, chagriner*. յուզել սաստկութիւն. ծոգնալ. ի ծանրանալ զբարեհաճ զալ. 3. սաստկացուցանել. գասուցանել. զայրացուցանել. խնդրել պատճառ. պատճառ. 2. ապերազ. ապիհոգ. ապերազ։

Stomacáta, *sf. coup d'estomac*, m. հարուած ի վերայ սաստկութիւն. պատ ի պատ ելոյ սաստկութիւն. պատ ելոյ սաստկութիւն. ապերազ։

Stomacazióne, v. Stomacaggine.

Stomachévole, *a. dégoûtant, révoltant, e. 2. ennuyeux, se*. զարհելացուցիչ. յուզել սաստկութիւն. ծոգ. 2. անշանձարտ. յանդուգն. ծանձիր. խնդրել պատճառաց. 2. ծանձիր. ապերազ։

Stomáchico, a, *a. stomacal, e. զօրացուցիչ. օգտակար սաստկութիւն. պատրաստ ելոյ. պատրաստ խորտ։

Stómaco, *sm. estomac*, m. 2. *indignation*, f. սաստկութիւն. 2. պատճառ ի ծանրանալ. պատ. 2. խոտ. խոչ։

Fare —, venire a —, *dégoûter, révolter*. յուզել զսաստկութիւն. զարհելացուցանել. խնդրել պատճառաց. խորհրդոյ։

Contra, sopra —, *à contre-cœur, malgré*. անկամ. ընդդիմակ. ի ծանրանալ. ի ծանրանալ. ի ծանրանալ։

Portar sopra lo —, *détester*. խորհել. զարհել յուզելոյ. հոգ. ի ծանրանալ. ի ծանրանալ։

Stomacóso, a, *a. rebutant, e. զարհելի. ծոգ. զարհ. զարհ. ի ծանրանալ. ի ծանրանալ։

Stonáre, *vn. détonner*. յընթանալ. յերգս. պատճառ ելոյ։

Stóppa, *sf. étoupe, filasse*, f. խծուծ. վուշ. խոպիոպ. լեզ։

Far la barba di —, *jouer un tour à qn. lorsqu'il y pense le moins*. խաղ գործել ումեք յայնպարծուց. ի ծանրանալ ի ծանրանալ։

Stoppáccio, *sm. bourre*, f. խծուծ հրա.

Stoppacciolo, *sm.* id. խոպիոպ ի ծանրանալ։

Stoppáre, *va. étouper. 2. boucher*. ապզել, խնոյ խծուծով. 2. խնոյ. կարկել. խոպիոպել. 2. ի ծանրանալ. ի ծանրանալ։ — alcuno, *mépriser qn*. խոտել զոք. ան. անարգս ունել. պիղծի խօրհրդ։

Stóppia, *sf. chaume*, m. 2. *coupures de bois*, f. pl. խոպան. անդասանի լի խոպանս. 2. Յեղոյզի փայտից Տաճկաց. կտորք փայտից. զբօսոյ տաճ. տեղ. տահ. ծանրանալ. 2. ի ծանրանալ ի ծանրանալ։

Stoppiáro, *sm. champ de chaume*, m. անդաստան լի խոպանս. ի ծանրանալ։

Stoppináre, *va. mettre le feu avec une chandelle. 2. mettre le feu*. լուծանել պատրաստ. Տալ արկանել. 2. բորբոքել. զբոքել. ի ծանրանալ ի ծանրանալ. ի ծանրանալ. 2. ի ծանրանալ ի ծանրանալ։

Stoppino, *sm. lumignon d'une chandelle, d'une lampe*, m. պատրոյզ. ի ծանրանալ։

Filare stoppini, *marcher droit*. գնալ ընդ ուղղորդն. չխառնիլ. զբօ ուղէզս ի ծանրանալ։

Stoppióne, *sm. chaume*, m. 2. *chardon de vignes*, m. խոպան. ծեռած. 2. ի ծանրանալ. տաճ. ծէզ. 2. ի ծանրանալ ի ծանրանալ։

Stoppóso, a, *a. cotonneux, se. 2. qui tient de l'étoupe*. ցամաք. անջուր. լի ապրանաց. 2. Նման խծոյ. ապրանաց ի ծանրանալ. 2. ի ծանրանալ ի ծանրանալ։

Storáce, *sm. alibouffier*, m. 2. *storax*, m. չեր փայտ. 2. ապոյճ. ի ծանրանալ. 2. ի ծանրանալ ի ծանրանալ։

Storcere, *va. tordre. 2. détordre. 3. détourner. 4. détourner de son vrai sens, interpréter mal*. գալարել. չարել. խառել (պատրաստել). 2. չարել. զարգել զգայութիւն. 3. գարձուցանել. չրջել. 4. ի ծանրանալ զբանէ. ի ծանրանալ ի ծանրանալ. պատ. 2. ի ծանրանալ ի ծանրանալ. 3. ի ծանրանալ. պատ. 4. ի ծանրանալ ի ծանրանալ։

Storcersi, *vp. se donner une entorse. 2. s'opposer. 3. se disloquer (un pied, un bras.)* գալարել. գարգել. 2. ընդդէմ գանել. 3. ի ծանրանալ. ի ծանրանալ. ի ծանրանալ։

Storcigliáre, *va. tordre*. ի ծանրանալ. ի ծանրանալ։

Storcigliáto, a, *a. tortueux, se*. ի ծանրանալ. ի ծանրանալ։

Storcigliatúra, *sf. tortuosité*, f. ի ծանրանալ. ի ծանրանալ։

Storcimento, *sm. contorsion*, f. 2. *détours*, m. pl. գալարեալ. ծանեալ. 2. ի ծանրանալ ի ծանրանալ։

Stordigliône, *sf.* } étourdissement, m. étourderie, f. 2. assourdissement, m. 3. tintamarre, m. 4. bruit, m. 5. tapage, m. 6. vacarme, m.

Stordire, va. étourdir. 2. assourdir. 3. tintamarrer. 4. tapager. 5. vacarmer.

— vn. être étourdi. 2. être assourdi. 3. tintamarrer. 4. tapager. 5. vacarmer.

Storditàmente, av. étourdiment. 2. assourdissant. 3. tintamarrant. 4. tapageur. 5. vacarmeur.

Storditàrsi, sf. étourderie, f. 2. assourdissement, m. 3. tintamarre, m. 4. tapage, m. 5. vacarme, m.

Stordito, a, a. balourd, étourdi, éperdu, e. 2. assourdissant, e. 3. tintamarrant, e. 4. tapageur, euse. 5. vacarmeur, euse.

Storia, *sf.* histoire, f. 2. récit, conte, m. 3. poème, m. 4. légende, f. 5. tableau, m. 6. narration, f. 7. chose longue et embrouillée. 8. ennui, m.

Storiare, va. historier. 2. orner. 3. peindre. 4. figurer. 5. historier. 6. orner. 7. peindre. 8. figurer. 9. historier. 10. orner. 11. peindre. 12. figurer. 13. historier. 14. orner. 15. peindre. 16. figurer.

Fare molte storie, faire des histoires, traîner en longueur, passer bien du temps à faire quelque chose, faire des façons, faire le difficile, faire des difficultés, faire des cérémonies, faire des simagrées.

A —, à grand'peine.

Storiale, a. d'histoire.

Storialmente, av. historiquement.

Storiare, va. historier. 2. écrire une histoire. 3. souffrir, s'ennuyer d'attendre.

Storico, *sm.* historien, m.

— a, a. historique.

Storietta, *sf.* historiette, f.

Storiografo, *sm.* historiographe, m.

Storione, *sm.* esturgeon, m.

Stormeggiare, vn. s'assembler. 2. sonner le tocsin.

Stormeggiato, a, a. sonné, e.

Stormeggiatore, *sm.* sonneur de tocsin.

Stormeggiatura, *sf.* sonnerie de tocsin, f.

Stormeggiò, *sm.* sonnerie de tocsin, f.

Stormigliare, va. étourdir. 2. assourdir. 3. tintamarrer. 4. tapager. 5. vacarmer.

Stormigliò, *sm.* } étourdissement, m. 2. assourdissement, m. 3. tintamarre, m. 4. tapage, m. 5. vacarme, m.

Stormire, vn. faire du bruit. 2. chanter. 3. frémir. 4. bruire.

Stormo, *sm.* bande de gens pour combattre, f. 2. bataille, f. 3. troupe, bande, compagnie, f. 4. bruit, m.

— d'uccelli, vol d'oiseau.

Suonare a —, sonner le tocsin.

Stornare, va. faire reculer. 2. dissuader. 3. détourner. 4. ôter. 5. ôter. 6. ôter. 7. ôter. 8. ôter. 9. ôter. 10. ôter. 11. ôter. 12. ôter. 13. ôter. 14. ôter. 15. ôter. 16. ôter.

— vn. reculer.

Stornello, *sm.* étourneau, m. 2. toupie, f.

Storno, *sm.* action de détourner, f. 2. résiliation, f. 3. étourneau, m.

Storpiare, va. estropier. 2. empêcher, traverser, mettre obstacle. 3. prononcer mal, écorcher. 4. faire taire qn.

Storpiatura, *sf.* } estropiement, m. 2. action d'estropier, f.

Storpiatore, *sm.* estropieur. 2. empêcheur, traverseur.

Storpio, *sm.* obstacle, retard, empêchement, m. 2. disconvenance, f. 3. un estropié.

Storrato, a, a. sans tours.

Storre, va. détourner. 2. ôter. 3. ôter. 4. ôter. 5. ôter. 6. ôter. 7. ôter. 8. ôter. 9. ôter. 10. ôter. 11. ôter. 12. ôter. 13. ôter. 14. ôter. 15. ôter. 16. ôter.

Storsione, *sf.* extorsion, f. 2. tranchées, f. pl. 3. tourment, supplice, m.

Storta, *sf.* action de tordre, entorse, f. 2.

serpent, m. 3. *cornue*, f. 4. *sabre*, m. 5. *détour*, m. գայթակղեցնել. 2. գայթակղութիւն. 3. գայթակղութեան պատճառ լինել. 4. մատնացոյց անել. 5. մանուածապատ գործոց. 6. իւրանձնէն ելնել. 7. խաղիլ. 8. գայթակղութեան ելնել. 9. գայթակղիլ.

Stortigliáto, sm. *memarchure, entorse*, f.

Stortigliatúra, *sf.* Կամակորութիւն ոտից երկարացոյց ոտ գալելոյ պէս ելնելի.

Stórto, a, a. *détors, e. 2. tortu, e. 3. pervers, e. 4. écarté, e.* գայթակղ. գելեալ. խառնեալ. 2. ծռեալ. Տուռ. 3. ծռեր. չար. անօրէն. 4. հեռացեալ. դէմ-ուղիս. դէմ-ոտ. 2. եղէն. 3. ֆեռ. ռեռիս. եղէն. 4. իշխանութենէ.

Stovígli, *sm.* pl.) *poterie pour la cuisine*, f.

Stovíglie, *sf. pl.*) *ustensiles, vases*, m. pl. պատուանդ. թեզեղէն անօթք խոհանեղոցի. կաղաղ անօթք. ալեհոսկի հոխոսս ըսելոցն. ճաղ. կոնակ անօթք. ալեհոսկի հոխոսս ըսելոցն. ճաղ-ոտ. 2. եղէն. 3. ֆեռ. ռեռիս. եղէն. 4. իշխանութենէ.

Stovigliáio, *sm. potier de terre*, m. թեզաղործ. ըրուա. ռեռիսեղի.

Strabalzaménto, *sm. ballottage*, m. պարզ անգր առաջանն ընդ խաղ. վայրապար. զոլ եղէն եռելեան դերելոն եալ.

Strabalzáre, *va. ballotter.* չղիցուցանել. պարզ անգր առաջել զոր ընդ վայր. չարչարել զոր ընդ խաղ. զոլ եղէն եռելեան դերելն եալ.

Strabáttere, *va. tourmenter.* չլեալ. տանջել. եռելեան վիրաւոր.

Strabere, *va. boire avec excès.* առաւել քան գլաձին, առաւել չայտ ըմպել. ցե եղելոյ.

Strabilláre,) *vn. s'émerveiller.* հիանալ զարմանիլ.

Strabilíre,) Տմանալ. չապուռ միտս լինել. լռչաղ եռելեան. հիչոսն ոչ ըսելոյ.

Strabísmo, *sm. strabisme*, m. չլուռեան. լռչաղեան.

Straboccaménto, *sm. chute précipitée*, f. 2. *excès*, m. անկանեան ի բարձուէ. գահավիժութեան. 2. գնգնան. անչափութեան. եռելեր եռելեր ոչ ըսելոյ. եռելեսրան պերելեր. 2. եռելեան. ոչխոսրեր.

Straboccáre, *a. excessif, ve. immodéré, e.* գնգուն. անչափ. ոչխոսրեր. եռելեղեր.

Straboccáre, *vn. se précipiter. 2. déborder. 3. se plonger, s'abimer.* անկանել ի բարձուէ. գահավիժել գարաչոս լինել. 2. գնգուլ. առաւանալ. 3. ընկղմիլ. մտանել ի խորս. եռելեր եռելեր ոչ ըսելոյ. 2. (ռոս, լոյ) եռելեր. 3. գերեռեր. եռելեն եռելեր.

Straboccataménte, *av. démesurément.* 2. *précipitamment.* չանդաղեր. անչափութեամբ. 2. չտապ առաջապատ. ճեպով. լեռելեր եռե ցե. 2. ըսելեր ոճիլ եռե.

Straboccáto, a, a. *exorbitant*, e. 2. *emporté, e.* անչափ. առաջապատեալ. գնգուն. 2. գայթակղեր. անեռորհուրդ. չանգուն. եռելեր. եռելեր. 2. ոեռ. ռելեռելեր. ոճ-չեռեռելեր.

Straboccheváio, a. *excessif, ve.* 2 *escarpé, e.* անչափ. մեծ. կարի. անկարգ. 2. ապառաժուտ. գահավիժ. վայր ի վարէ. հաւոճեր եռելոյոճ. եռե ցե. եռե ոեռ-եռ. 2. ոճ-ռեր եռելեր. ոոռեր.

Strabócco, *sm. précipice*, m. *chute*, f. *trébuchement*, m. անկանեան ի բարձուէ. գահավիժութիւն. եռելեռեան ոեռելեր ոեռելեր եռելեր ոելոս.

— a, *a. v.* Straboccato.

Strabbondánza, *sf. grande abondance*, f. գառաւատութիւն. չորգութիւն. անչափ առատութիւն. ոչխեր ոեռելեռելեռ.

Strabuóno, a, a. *très-bon, ne. méthaqué, e.* ազնառագործ. չարիեր եռե. եռե ոոռ.

Strabuzzáre, *va. rouler les yeux et regarder fixement.* գայթ գիտացոյց աչեաց չորեքկոյտ. չորեքդարձուցանել գայթ եռ. աչեռելոյ. լեռելեռելեռի ոեռոյն եռոռ ռոլոռելեռեռ ոեռ ոեռ գոռոռ.

Stracantáre, *va. chanter très-agréablement.* երգել գեղջկի չայտ կամ քաղցրաձայագ բարբառով. եռե եռել ոեռոռոռեռ. չռչբռոռ.

Stracáro, a, a. *très-cher, e. précieux, se.* սիրելի չայտ. սիրուն. եռե ոեռլեռոռ.

Stracca, *sf. lassitude*, f. վատառ. ապառատութիւն. չբռռեռ. եռելեռռեռեռ. ռեռռեռ. լչբռ. 2. v. Straccale.

A —, *de force, à se cover de fatigue.* բռռի. գժտապատ. բազատ ապառատութեամբ. չբռ ռեռռեռեռ. լեռռեռ.

Straccaggine, *sf. ennui*, m. *lassitude*, f. Տանդրդիճ. տապառակ. պարտաւանեալ. ռոռռեռ. եռելոռ ոչռ.

Straccále, *sm. avaloire*, f. 2. *bande*, f. փոկ ագգեցոյց. 2. երիցպիճոյ կապ. պատան. կապ նաւոյ եւ երկոյն. եռելեռեռ եռելեռ. 2. ոռռչբ. գոռ.

Straccaménto, *sm. fatigue*, f. ապառատութիւն վատառ. ռեռռեռի. եռելեռեռեռ.

Straccáre, *va. lasser, fatiguer.* 2. *ennuyer.* ատատանել. ապառատ առնել. պարատառեցուցանել. 2. Տանդրդիճ առնել. Տանդրդացուցանել. եռելեռեռեռեռ. 2. ռռռռեռեռռեռ.

— *vn. se lasser.* խոնջել. չայտնել. պարատանել. եռելեռեռեռ. ռեռռռռ ոչռ.

Straccárico, a, a. *surcharge*, de. Տանբառեռռեռռ. ցե եռռեռեռեռ.

Straccativo, a, a. *fatigant, accablant, e.* ապառատեցուցիչ. Տանբարեռռեռ. եռելեռեռռռ. ռեռռեռեռ.

Stracchézza, *sf. lassitude*, f. 2. *ennui, dégoût*, m. պարատանեռ. վատառ. ապառատութիւն. 2. Տանդրդիճ. եռելեռռեռեռռ. 2. ռռռռ.

Stracchíccio, a, *a. un peu las, se.* ապառատիկ մի վատառեկաչ. պէս պէս եռելեռռ.

Straccíafóglio, *sm. brouillon, journal*, m. տետր վատառանելոց. առատիկոյ չարչբռ. կապ վաճառաց. հիռռռլեռեռ ռեռռեռեռ ռեռ-ռեռռեռեռ եռռռեռռ ռեռռեռեռ.

Straccíajuólo, *sm. cardeur de cocons de soie*, m. ար գոզ գարատանեռ չերռռռ. եռեռ եռելեռեռ եռռռռեռեռ.

Straccíamento, *sm. déchirement*, m. 2. *destruction*, f. պատառատեռ. եռռռեռ. 2. կորնճռռեռ. ռեռր. եռելեռռ. 2. եռելռռ. եռելելեռ.

Straccíare, *va. déchirer. 2. rompre, briser. 3. désunir, diviser. 4. inquieter, tourmenter.* պատառել. չեռռել. չատառել. չռռել. 2. եռռռռռեռել. ռեռռել. 3. պատակռռել.

քարիկ. անիրաւել. 4. անշնորհքօրէն առնել, ձեղել. խուճ. եբբինել. 2. էբբինել. փոր. լըլոնել. 3. ոչընչել. 4. եանիեի վերծոյ. բոնի-նիլ եմ.

Stracciatamente, *av. en lambeaux.* պատառ պատառ. փորլ ի փորլ.

Stracciatúra, *sf. déchirure,* f. պատառումն. պատառուածք. էբբինում. էբբինք.

Straccicaláre, *va. jaser trop, babiller.* ի չատախաւսութիւն հատանիլ. չատակրաբել. լըճիռլըլել եմ.

Straccio, *sm. haillon, chiffon,* m. 2. *morceau, lambeau,* m. 3. *déchirure,* f. 4. *rien, point du tout.* 5. *fleuret,* m. 6. *dérompoir,* m. ձիգուածք. գրզիք. պատառատուն հանդերձ. 2. պատառ. կտոգիտ. 3. պատառուած. խրտուած. 4. ոչ. իմ. գնաւ. 5. մե-տաքս անհիմն. մետաքս պատնէշ չընա-ծոց. 6. կոտոր ձիգուածոց. էբբինքի բոլոր. 2. խոռ. էբբել. 3. էբբինքէ. 4. ձիւ. գիւ. ոեր չեմ. 5. խոռ իքեր. 6. ոեր-լըռ-ներէն ի-ներեցիր եմ. իքի.

Fatto a —, *v.* Bastardo.

Straccióne, *a. déguenillé, e.* ձիգաապոր. էբբինքէ բոլոր ելնիոիլ.

Straccо, *a, a, as, ee. 2. ruiné, accablé, e. 3. usé, e. 4. (viande) qui commence à sentir.* խանի եւ գասաւել. ապիառնել. 2. խոխոչապէս. ուժիրալ. 3. մայնդոյ. ա-պականելալ. 4. հոտնալ. ձեխիալ. եբբելալ. 2. էբբելի. խոտոյ. 3. իքիոռնել. լըլըմել. 4. ջգրէ-լըլ, գրզլ-լըլ. (իքի)

— terreno, *terrain fatigué.* երիկր վաս-ուիեալ. տկարացեալ. ի-ոռնէ-նիլ իքելը-նի.

Straccócere, *va. faire cuire trop longtemps.* քալ, ընդ երկար եփել. կի եիելըն.

Straconsigliáre, *va. conseiller fort.* իրա-սել լաւ. ասելա. ձեռ կի նահանի վերծոյ.

Straccuráre, } *v.* Trascurare, ecc.

Straccuratággine, }

Stracollare, *v.* Tracollare.

Stracórrere, *va. courir vitement* երագ ընթա-նալալ. դնալ. անցանել երագընթաց գնա-ցիոք. ոեր ոեր-նիլի. փոտրլըլու եբբինի. լը-ելոռ իքելը.

Stracorrevole, *a. qui s'écoule, qui passe rapidement.* երագընթաց. վազանցուկ. ի-նիլի. լըելոռ իքելը.

Strada, *sf. chemin,* m. *rue, route,* f. հանա-պարհ. ուղի. գան չը. պղտապար փողոց. ի-ոէլ. բոռնէ. ընդ-ելոռ (օգնի).

— battuta, *chemin battu.* հանապարհ վա-րուն. արաչիա. իւլեր ելոռ.

— maestra, *grand chemin.* հանապարհ աբ-քունի. ոեր-նի ելոռ. ճոռոն.

— vicinale, *rue de traverse.* առանձինն փողոց. պղտապար. ընդ-ելոռ (օգնի). հան-լը ընդ-ելոռ.

Essere, mettere per la buona —, *être, mettre sur le droit chemin.* գնալ ընդ ուղ-ղութեն. ընդ ուղով հանապարհ. քարտ ա-ուաշորդել ումից. ոզդ-ելոռ իոլար ելնի. ոզդ-ելոռ իոլար ելնի.

Andare, stare, gettarsi alla —, *faire le voleur de grand chemin.* առապահել. կողոպուել զհանապարհորդս. ինի-ընդ-ելոռ իքելը.

Stradáre, *va. montrer le chemin.* հանապար-հորդոյ ելնել. առաջնորդել. իոլ ի-ոռնէ-նիլ.

Stradáto, *a, a. achemine, e. redressé.* հանապարհորդեալ. իոլը լըելոռ.

Stradétta, *sf. ruelle,* f. մանր փողոց. ծրրա-փողոց. փ-լը-ոռ. ոոռ ընդ-ելոռ (օգնի).

Stradiere, *sm. gabeleur,* m. մաքսաւոր. ի-ոէլ-ոէ-ոէ.

Stradiótto, *sm. estradiot,* m. զօրական վե-ձեռաւոր ասելալ ի Քոտոսոյ. ի-ոռնէ-նիլի վերծոյ ելնիը ոոռոէր.

Stradóne, *sm. allée,* f. հանապարհ մեծ, լայն. մեջեր. ի-ոէլ իոլ. ոզիր իոլը.

Stradóppio, *a, a. double.* խաչեալ (յա-կիսի). ի-ոռնէ-նիլ (ա-ոռ-ոէլը).

Stráere, *va. retirer.* հանել. հալել. արտաքս հանել. ոեր-ոէ ելնէ-ոէ-ոռ.

Strafalciáre, *vn. laisser qc. en fauchant. 2. négliger, agir, parler sans ordre. 3. marcher à toutes jambes.* ի-ոգալ. ձեռքդրա-ի հանելը. 2. անփոյթ առնել. գործել. խօ-սել անկարգս. 3. գնալ երագընթաց գնա-ցիոք. արագ ընթանալ. ոեր-լըելոռ ոեր ոե-ոէլոռ ոզ-ոռ-ոէ-ոռ. 2. ի-ոէլ իոլ-ոէ-ոռ. ի-ոռնէ-նիլ. ոեր ոե-ոէլոռ ելնիոռ.

Strafalcióne, *sm. faute, négligence,* f. 2. *extravagance,* f. վրիպանք. սխալանք. ան-փոյթութիւն. 2. անսովորական. պղտա-գակ. նորանման իրք. լըլոլի իոլոր. ի-ոռնէլոռ. ոեր ելնիոռ. 2. իոլ-ոռ-ոռ. ոեր-ոռ ոեր ելոռ.

Strafáre, *va. faire trop. vanter, exagérer. 2. tromper, duper.* ի-ոռ-ոռ. ասանել քան զարժանն. լըլըրնիոռ ելնոռ ոեր ելնէ-ոռ. ի-ոռ ի-ոռ-ոռ ի-ոռ-ոռ ի-ոռ

Stragodére, va *jouir beaucoup.* վայելել ա-ռատապես · Խլեի ուժեղ ջերմուն ·

Stragonliare, va. *enfler trop.* կաթի ինն ապ-ատեցնել · մեծ լինելութ ·

Stragrande, a. *de grandeur extraordinaire, enorme.* մեծ չափ · չափի · անարի · Խիստ պիչ ·

Strainare, va. *dételer.* արձակել ի լծոյ(ասե-գրատար) · Ջուլալեալ պիտոյք արտասան լջանելութ ·

Stralciare, va. *tailler les vignes. 2. cueillir le raisin. 3. tailler, couper mal. 4. terminer, expédier, démêler. 5. faire un accommodement.* յատանել զորձ ա · 2 · կիսել զայրի · ժողովել զխաղող · 3 · յարատար կտրել, հատանել · 4 · կատարել · վճարել · ի գլուխ հանել · 5 · Յաշտեցուցանել · հա-մաձել ի խաղաղութիւն · ասա պատճառ · 2 · դուլ դադար · Խ-լամ տեղլլութեան · 3 · ֆիլան տեղ-ատ · 4 · դիմելութեան · 5 · առ-լատրեր-ման · առալ լինել ·

Stralcio, *sm. issue, fin,* f. վախճան · եւք · կատարած · տեղ · Նչանակութեն ·

Fare — d'ogni affare, *terminer tous les différends.* Համոզել · Յաշտ առնել · դադրել-ցնել ·

Strále, *sm. trait,* m. *flèche,* f. *2. coup de malheur,* m. Նետ · փրթիռ · 2. ազետ. Ճակատ-առնիւթն · օխ · 2 · դեղ · ֆեղ-լութեն ·

Stralignare, *vn. dégénérer.* ապատանալ · ապ-լէնան լջանել ·

Stralucente, a, *a. très-brillant,* e. *grandement brillant.* գաղտա-պայծառ · մեծապայծառ · լաչեի ճոխութ ·

Stralunaménto, *sm. roulement des yeux,* m. լչրխնչելութ, յառնելն գաչս · Կեռլնչելս օյտո-ղս, գէս Խոհան ե գէս Խոհան լնչելութ ·

Stralunare, *va. rouler les yeux.* լչրխնչել յառնել, գիսլարաբ ածել գաչս · Կեռլնչելս ճչրլլատ կինի լնչելութ ·

Stralunato, a, *a. louche.* լնչլ · լ-լի ·

Stramalvágio, a, a. *très-méchant,* e. *méchant à l'excès.* Խարի չար · չարիչ ֆեղ-ծ ·

Stramatúro, a, a. *trop mûr,* e. *qui a passé le temps.* Խիչ ե ըլ-ատ · Կեռլնչ (ժլնչ) ·

Stramazzare, *va. atterrer. 2. effrayer.* զգեա-նել · տապատ արկանել · 2 · զարՀուրեցու-ցանել · Խերե · ուրեան · լարեան · 2 · ճոր-ճոռնիչ · Խօռնիչ ճօճռնիչ ·

— *vn. tomber évanoui.* տապատ անկանել լ կիսանչ · յանգպպ չերիիր անկանել · ճեռ-ուիչ ոչիռ ոչիռ Խոհան դաշլլել Խերե տեղ-ատիչ ·

Stramazzáta, *sf. chute,* f. *coup que l'on donne en tombant.* անկումն · զարիանելն զգեանի · տեղ-ի Խերե լարեալ ·

Stramazzo, *sm. espèce de matelas,* f. անկոյին կամապանան · ասա Խոհան ·

Stramazzone, *sm. chute rude,* f. *2. estramaçon,* m. ուժգին անկումն · զգեանելն · 2 · Ջարուած պոյ (Ջիրուան ի վայր) · Խըլլ-ըլ տեղ-ատիչ · Խերե լարեալ · 2 · Խըլլ-ուիչ ասրան ·

Stramba, *sf. sparton,* m. *corde faite de genêt d'Espagne,* f. կեմ · յասած Ճիւսեալ ի Խոտոյ-օ-ինան Խոհ-ուիչ լ Խ ·

Strambasciare, *v.* Trambasciare.

Strambellare, *va. déchirer, mettre en pièces.* պատառել · ցիլալ · ցատառել · Խըլլ-ուիչ · Խ-ուլ Խ-ուլ լինել ·

Strambello, *sm. haillon,* m. Տուչիք · կա-պիճ · ցիլոտի · Խըլլեչ Խ-ուլ · Խըլլեչ Խ-ուլ ·

Strámbo, a, *a. cagneux, se. 3. extravagant, e. fantasque.* Խեւր, Խեռ (սրունք). 2· Խիւթ-ուան · 3 · Խոռանչար · սլլանդակ · Խլլ (կա-ճռ) · 2· Խլլ ոսճ-ուլլը · 3· Ճիչ · սլանչելի ·

Strambótto, *sm. sorte de poésie italienne que les amoureux chantent à leurs maîtresses.* ազգ Նուագպ սիրոյ · պէս Նիւ լ Խ ·

Strame, *sm. fourrage,* m. *2. lit,* m. *demeure,* f. *3. feuilles sèches,* f. pl. Խոտ · խոտ չոր · յարդ · 2· անկողին · Խչոիչ · կոչնակ · 3· տեղւոյր, ուր յորանչելը · Խոչ · ընտ-չոչ · Խ-ուլ · 2· Խոհան · տեղեր · Խ-ուան · 3 · լոլը լչրեալ · Խ-ուռ-ուռ-ուլ Խ-ուռ-ուռ · տ-ուռ ·

Strameggiare, *va. manger le foin.* ուտել զյարդ զխոտ · զի Խոհան · ընչոհան ·

Stramenare, *va. transporter.* տեղափոխ ատ-նել · փոխել · ատնել զպարտ · դուլ-ի Խերե Խ-ոնիչերով ·

Stramezzaménto, *sm. interposition,* f. գնելն ի միջի · ընդ միջ անկանելն · ընչ-ա Խերե, ընտ ·

Stramoggiánte, a. *surabondant.* ել · ասաս-զեղուն · ոռլ · ընտ ·

Stramoggiáre, *vn. surabonder. 2. se surabonder.* ասասանել, զեղուլ · ասլ ասասան-ի Խ-ատ (ասա-ցանել) · ոռլ ոռլ · ընտ ընտ (ասա-ցանել) · Վ-ուիչ ·

Stramortíre, *vn. s'évanouir.* Խ-ատանալ · Նուա-զել · ոռլուիչ ·

Strampaláto, a, *a. extravagant,* e. *étrange.* պլլանդակ · օսար · Նորանման · անսովորա-կան · ոռ-ուիչ Խ-ուռ-ուռ · ճիչ · Խ-ուիչ Խ-ուիչ ·

Stranaménte, *av. grossièrement. 2. étrangement. 3. excessivement.* չիմանալապէս · Խասա-Խ-ուան · գաժանութեամբ · Խ · անչա-ճանչա · անճանելով · 3 · անչափ · կարի չոյժ · Խ-ուռ-ուռ-ուլ · Խ-ուռ-ուռ · 2 · Խ-ուիչ · ոռ-ուիչ Խ-ուռ · 3 · · ոռ-ուիչ Խ-ուռ · ոռ-ուռ-ուռ · ոռ-ուռ-ուռ · ոռ-ուռ

2 · գոյել բարձրանալն · ելևէնի · ասիճ, գալիճ · 2 · գոր գոր գալըմնի ·

Strangolato, a. a. pendu, e. 2. étroit, e. 3. (voix) aigre. խեղդեալ · կախեալ · 2. նեղ · անձուկ · 3. սուր եւ ասասկի (բարբառ) · ոսոլըն · գալըմնալ · 2 · գոր · սորոցեր · 3 · ինձի, գնա ինձ · գնա, գնա (ասա) ·

Strangolatójo, a, a. qui met la corde au cou. 2. dangereux, se. խեղդիչ · որ խեղդ ընդ պարանդն արկանէ · 2 · լի վտանգաւոր · վտանգագործ · գալըմնալու եղ բան · 2 · ինձնկեղէն ·

Strángolo, sm. étranglement, m. suffocation, f. խեղդ · գալըմ ·

Strangosciare, va. tomber en angoisse. տագնապել · ի տագնապ մտանել · ճգնել · ելևէնել ·

Strangosciáto, a, a. las, se. վատասիկասի · խանձեալ · խելագար · ձնձուղ · ձնձուղ ·

Strangulióne, sm. étranguillon, m. 2. inStrangulióni, disposition, f. պատճառ կոկորդի, փողոցաս ախոց · 2 · գոյդն, խնդիրն, հիւանդութիւնն · խոռնելութիւն · դեր ներ · ի խոռնելն · 2 · ճնշել խոռնելոյ · բռնոտըլըսէ · 3 · v. Squinanza.

Stranguria, sf. strangurie, f. միզադրաստիզադրաստութիւն · ախտ ազդ ·

Stranguriáre, va. être malade de strangurie. անկանել յախտ միզադրաստութեան · միզադրաստել · ախտ ազդեան ասգրալոյն ·

Straniáre, va. éloigner. հեռացուցանել · օտարացուցանել · իշտացնելոնի ·

Straniére, a. étranger, e. 2. éloigné, e. 3. étrange, extraordinaire. օտար · օտարական · ազգագին · 2 · հեռացեալ · զերծեալ · 3 · ազգագին · օտարոտի · անասկրական · զարմանալի · 2 · իշտն · ֆոռնուլու · 3 · ոտիներն ֆուլ · անիկ ·

Stráne, a, a. étranger, e. 2. grossier, e. 3. étrange. 4. éloigné. e. 5. maigre, pâle. օտար օտարական · եկ · ազգագին · 2 · ճ անձրդանճիկ · անբասան · չիմական · 3 · նորա նշան · օտարոտի · անասկրական · զարմանալի · 4 · հեռացեալ · օտարոտեալ · 5 · մարդ գունատ · ոտզդն · խոռնեճը · 2 · ֆռոռութեւ · իշտնոռ · 3 · անիկ · 4 · իշտն · ոռ · ըշտ · 5 · չարի · իշտն · ոռոռուլու ·

— av. fièrement, rudement. խստիւ · ահագին · զիմիճ ·

Stranúccio, a, a. maigrelet, te. փոքր մի մարմնով · նուիճիճ ·

Straordinariamente, av. extraordinairement. արտաքոյ սովորութեան · նորանման, անսովորական օրինակ · ոտիներն խոռնիճ ֆուռ ըշտ ·

Straordinário, sm. courier extraordinaire, m. 2. massier, m. ասրճանական առաքօ · 2 · նոռքոյ · վարդապետ · ֆռնճնոռ ֆոռնոռ · 2 · ոռոռ · գնացնէր ·

— a, a. extraordinaire. արտաքոյ կարգի · անսովորական · անբնական · նոր · նորանման · ոտիներն խոռնճ · անիկ ·

Strapagáre, va. surpayer. չափազանչ ապաւել քան գործանն · ըշտըճներն չափոռ ֆռոռներ ·

Straparláre, va. parler trop. 2. médire. չարաբասել · 2 · բամբասել · սգի ֆռոռնելոնի · 2 · վնաՀ ընդ ·

Strapazzáre, va. mépriser. 2. maltraiter, outrager. արհամարհել · 2 · չարաչար, խոռասճճանօք վարել · չարչարել · զրուել · նեղել · 3 · ապականել · իշտլոռնե · ոռոռ ոռոռ · 2 · ոռնիլոնե · ելևէնի ընդ ոռոռ · 3 · ֆռոռնելոնե ·

— il mestiero, agir à l'étourdie. գործել առանց խորհրդոյ · ընդ քաւլ · ոխլնոնելոռ ներն իւ ֆռոռնե ·

— un cavallo, fatiguer, excéder un cheval. ուշաւա առնել յոյժ գերիւար · դարիւել ձեռ ֆռոռնե, ֆռոռնելոռնե ·

Strapazzatamente, av. négligemment. անփոյթ ոռոռնիճամբ · հանգիստ ոռոռնելոռնե ·

Strapázzo, sm. outrage, mépris, m. 2. excès, m. գործմանբ · անարգանբ · արհամարհութիւն · 2 · անչդգութիւն · անփոյթութիւն գառագործելն անձին · ոռնիլ · իշտլոռնե · 2 · հանգիստոռնելոռնե · վնասոռնելոռնե · ոռոռ լըշտնոռ գործոռնե ·

Cosa da —, de fatigue, de tous les jours. անարգ · լոկ · գործադրեալ իրք · գոյոռլը ներ ըշտ ·

Straperdére, va. perdre beaucoup. կորուսանել բազում իրք կամ չարք · գալիճնի, սգի ըշտ գոյոռ նիճե ·

Strapiantáre, va. transplanter. փոխել զանձդ անկոդ · սպլոռ անկել · ներ ֆիռոռնե ըշտնոռ ոռոռոռ ներ ներե ոխլոռնե ·

Strapiovére, vn. pleuvoir à verse, à seaux. անձալ բազում յորդանիճամբ · ոռոռնոռ ներնիլոռնե ·

Straportáre, va. transporter. 2. échauffer, animer, affecter. անգամանբ առնել · առնել սպլոռ · փոխել զանձդն · 2 · յուզել, վառել, ոռոռոռանել զիմոռ · ներնին ոռոռնելոռնե · 2 · ներնելոռնե · ֆռոռոռնելոռնե ·

Strapotente, a. très-puissant, e. մեծագոր · հզօրասոդդն · ոռոռնի ֆռոռնելոռնե ·

Strappamento, sm. secousse pour arracher, Strappáta, sf. } f. երթռոռնել առ ի խելել · ֆռոռոռոռ նիճե ներնելոռնե ոռոռոռ · ներնելոռնե ·

Strappáre, va. arracher, enlever par force, déchirer. 2. rompre, casser. յափշտակել · կորզել · խելել · փետել · պատառել · կոտել · 2 · բեկանել · կոտորել · ելոռնե · ըշտնոռոռնե · ներնե · ֆռոռոռոռ · ներնիճե · ոխլնոռ · 2 · ֆռոռոռ ·

Strapregáre, va. prier avec chaleur. ագաչել բազում եռանդմամբ · պագանել · սգի ներնելոռնե · ոռոռ իւ ոխլոռնե ·

Strapúnto, sm. hamac, m. espèce de matelas, f. անկողնի կախագանաւ · ռոռոռ ներնե ·

Straricco, a, a. très-riche. ընչաւոռ · մեծաոռոռ յոյժ · ոռոռնիլ ներնիճե ·

Straripévole, a. très-escarpé, e. վոռ ի վեռ · գառագնիճ · գառնիլոռ յոյժ · ներ ոխլոռոռնիլոռ ներնե · ներոռոռ ·

Strasapére, va. trop savoir. գիտել յոյժ · սգի ոխլնե ·

Strascicáre, va. traîner. քարշել ոռոռնել · ձգնիլ · քարշել · ներնե · ոխլոռնելոռնե ·

Strascico, sm. action de traîner, f. 2. queue d'une robe, f. 3. reste, surplus, m. քարշ

չափ. Հդձդելն. 2. քրանգր. տատն. գրաչափ (չափոգիչ). 3. ձևագործ. վերծ. տրաչափել. 2. (բան) ձեվ. երես. 3. տրեք ֆալեն. տրիչ.

Strascicóni, *av.* *entrainant.* *Ի քարշ. Հդձդելալ. տրահ-ալեյերեի. վերձերեի.*

Strascinamento, *sm.* *action de traîner, f.* Հդձդելն. քարշաիր. վերձերեի. տրահ-ալեիր.

Strascinare, *va.* *tirer après soi, traîner.* Հդձալ տանել. *Ի քարշ տանել.* վերձերեի. տրահ-ալեիր.

Strascinatúra, *sf.*) *action de traîner, f.*

Strascinio, *sm.*) Հդձդելն. վերձ. տրահ-ալեիր.

Strascino, *sm.* *traîneau,* m. 3. *boucher qui vend la viande par les rues,* m. *Քարշ ինչ ձգձգող. 2. ապր առկարի. 3. Մսավաճառ փողոցով. որ ինչ գնալ ծախողն ալ. 2. որ ոչ ըլլալ. 3. պահեստ ալ տրահ-ալեիր.*

Strascolàre, *v.* Trascolare.

Strascintre, *va.* *entendre vivement.* գալ սասակարդիս. իմանալ. քաշ. Ի ականջ. ընդունել տալով.

Strasordinário, a, *a.* *extraordinaire.* անսովորական. արտաքոյ քան գործածական. տրահ-ալեիր ալ.

Strasportàre, *v.* Trasportare.

Stratagémma, *sm.* *stratagème, artifice,* m. *Մարմնոյ գան. խար. գաստանագործուն (գինուորական). ձյուն. հնար. ֆենեն. տրահ-ալեիր.*

Stratagliàre, *va.* *couper comme un rasoir.* քաշ, ի ինչ ձեւ ածանել. Ի ալ ինչ տրահ-ալեի.

Stráto, *sm.* *plancher,* m. 2. *tapis,* m. 3. *lit, coucher,* m. 4. (t. di geolo.) *couche,* f. *lit, banc,* m. *յատակ. գետին. 2. տապատակ. օծող. 3. անկողին. մահճիք. 4. շարք, կարգ ապրի ապրի ներքոյ ընդ երկրաւ. Ներ. Ի ներքեւ տրահ-ալեիր. 2. Ի ալ. Ի ներքեւ տրահ-ալեիր. 3. Ի ալ. Ի ներքեւ տրահ-ալեիր. 4. Ներ. Ի ներքեւ տրահ-ալեիր. Ի ներքեւ տրահ-ալեիրեն ներքեւ. տրահ-ալեիրեն.*

Strátta, *v.* Strappata.

Strátto, *sm.* *tiere de mémoire,* m. 2. *abrégé,* m. *Մատենիկ. մատչան. 2. Համառօտաալ պատմագիրք. տրահ-ալեիր գիրք. Ի ալ տրահ-ալեիր. 2. Համառօտ ալեիր.*

— a, *a.* *tiré, extrait, e. 2. issu, venu, descendu, e. 3. divisé, séparé, e. 4. enclin, adonné, attaché, e. 5. étrange, extraordinaire.* Հանեալ. 2. Ծնեալ. տրեալ. 3. գաճալ. որդիալ. 4. Հակալ. գՀնալ. յարեալ. միաւորեալ. 5. անսովորական. պլլանդակ. սասարան. ըսբՀնալ. ըսբ-ոտըսալ. 2. տոչ-ալ. Ի ներքեւ ինչնէ. 3. ալ ոտըսալ. 4. տրեի ալ. 5. տրեի.

Stravagánte, *a.* *extravagant, e. 2. fantasque.* պլլանդակ. անսովորական. սասարան. 2. գեռատարիքի. նեղասիրտ. անշունչ. նեղ խառնուտ. վեր. օբՀնալ. ծգող. տրահ-ալեիր ալ. 2. Ի ներքեւ. Ներքեւ. գեռ ներ-ալ.

Stravagantemente, *av.* *étrangement.* պլլանդակաբար. անշնդեղս. Ի ներքեւ. օբՀնալ. ըսբՀնալ.

Stravagánza, *sf.* *extravagance,* f. պլլանդակ-

կութիւն. սասարութիւն. անսովորական վիճակ. Ի ներքեւ ալ. տրահ-ալեիր Ի ներքեւ ալ.

Stravalicàre, *va.* *passer outre, vite.* անցանել յայնկոյս արագ արագ, սաղանալաս. Ի ներքեւ ալ ինչնէ.

Stravasamento, *sm.* *extravasation,* f. Հեղումնէն, գեղումն արտաքս (Հիւծոց մարմնոյ). Ի ներքեւ. տրահ-ալեիր ըսբՀնալ. տրահ-ալեիրեն.

Stravasársi, *vp.* *s'extravaser.* Հեղանիլ, գեղանիլ (Հիւծից մարմնոյ) արտաքս քան զանանն. Ի ներքեւ. Ի ներքեւ ալ ըսբՀնալ.

Stravedére, *va.* *voir beaucoup. 2. se méprendre.* քաչ անասնէն, նշմարել. 2. վրիպել. Ի ալ ներքեւ. 2. Ի ներքեւ.

Stravenársi, *vp.* *s'extravaser.* Հեղանիլ, գեղանիլ արտաքս քան զերակս. (Ջուն) Ի ներքեւ տրահ-ալեիրեն տրահ-ալեիր.

Stravéro, a, *a.* *très-vrai, e.* կարի ճիչ, յոյժ ճշմարիտ. ըսբՀնալ Ի ներքեւ.

Stravestírsi, *vp.* *se déguiser.* Տպռել. ըսբՀնալ տրահ-ալեիր. Ի ներքեւ ալ ըսբՀնալ.

Stravincere, *va.* *gagner plus qu'il ne faut.* յաղթել, յաՀել առաւել քան զարժանն. Ի ներքեւ. ըսբՀնալ Ի ներքեւ ալ. Ի ներքեւ.

Straviziáre,) *en. faire ripaille, faire bonne*

Stravizzáre,) *chère.* չռայլութ. գեղեցիկ. Ի ներքեւ ալ ինչնէ. Ի ներքեւ ալ ինչնէ.

Stravízio,) *sm.* *bombance, bonne chère,* f.

Stravizzo,) *régalement.* խրախճանք. չռայլութիւն. գեղեցիկութիւն. Ի ներքեւ ալ ինչնէ. Ի ներքեւ ալ.

Stravolére, *va.* *vouloir trop.* կամել, ցանկալ առաւել քան զարժանն. Ի ներքեւ ալ ինչնէ. Ի ներքեւ ալ ըսբՀնալ.

Stravólgere, *va.* *tordre, tourner. 2. biaiser, détourner de son vrai sens. 3. ôter, emporter, chasser.* գալարել. գերել. խաթանել. 2. կամայագրել զինս բանից. 3. փոխանակել. միջոել. Ի ներքեւ ալ ինչնէ. Ի ներքեւ ալ. 2. Ի ներքեւ ալ ըսբՀնալ. 3. Ի ներքեւ ալ ինչնէ.

Stravólgersi, *vp.* *se renverser.* անկանել գլխիվայր. կորանել. չրջել. դալ ալ ըսբՀնալ. Ի ներքեւ ալ ըսբՀնալ.

Stravolgiménto, *sm.* *contorsion,* f. *2. révolution,* f. *Ծռելն. Ծռութիւն. 2. չրջումն. չրջան. Ի ներքեւ ալ. 2. Ի ներքեւ ալ. Ի ներքեւ ալ.*

Stravoltatamènte, *av.* *mal à propos.* յանդիպակս. անպատեհս. չարաչար. Ի ներքեւ ալ. Ի ներքեւ ալ ինչնէ.

Stravólto, a, *a.* *tordu, contourné, e. 2. fig. dereglé, renversé, e. en désordre.* գալարեալ. գաւաղ. խառնեալ. 2. անկարգ. չիմիմեալ. Ի ներքեւ. Ի ներքեւ ալ. 2. Ի ներքեւ ալ. Ի ներքեւ ալ.

Stravoltúra, *sf.* v. Stravolgimento.

Strazzáre, *va.* *maltraiter. 2. se moquer. 3. gaspiller, dissiper.* չարչարել. ցաւել. տանջապատճառել. 2. պարսաւել. Տալ. պղտ առնել. 3. վատնել. Ծախել. Ի ներքեւ.

-ի-նե-ր-ի-ն. 2. -ե-ի-ն-ե-ր-ի-ն. -ե-ր-ո-ւ-մ-ի-ն. 3. -ո-ա-ը-ր-ի-ն-ի. -ւ-ր, ի-ր-ա-ի-ն-ի-ն.

Straziatóre, *sm. qui maltraite*, m. 2. *moqueur*, m. ի-ա-ր-ի-ի-ր. ե-ւ-ի-ի-ր. 2. ա-ա-ա-ա-ի-ր. կ-ա-ա-ա-ի-ր. ի-ի-ի-ի-ի-ի-ի-ր. 2. -ե-ի-ն. -ե-ր-ո-ւ-մ-ի-ն. ի-ա-ի-ի-ի-ի-ի-ի-ր.

Straziaggiare, *va. se moquer.* կ-ա-ա-ա-ի-ի-ի-ի-ի-ի

Նեղ արկանձկ. ի տագնապի կացուցանել. -ութիւն- ագնիւն-:

Essere alle strette, être en grand danger. 2. être sur le point de conclure quelque affaire. ի գործոյ. ի տագնապի լինել, կալ. անկանել. ի չտապ տագնապի. 2. բազում վտանգ խորհուրդ առնուլ. լինել մերձ ի կատարել գործոյն զոր -ութիւն-. տարտ ել-հա. 2. ելիւնեմ՝ էնէ գ-լ-ևերէն ինձեզ. ուր էնէ էաբ էաբ էկ-ինէ ըլմէ՝:

Strettamente, av. étroitement. 2. vivement. 3. extrêmement. 4. sobrement, chichement, maigrement. 5. rigoureusement, à la rigueur. 6. brièvement, en abrégé. անձկագոյն- անբոկ-. 2. ջերմագոյնս, ջերմանեցիօն (ազգել). 3. կարի. յոյժ. անշնարհին. 4. խնայողեմաբար. ճշդելով. 5. խստիւ. անաստ. աստիպողաբար. 6. Համառօտաբար. կարճառօտս. -ութիւն-. 2. ըստ իէ. -ևոն- ել ևէ-ինէ-ութէ՝ն. 3. ինէ ըզ-ըստ իէ. 4. ինէ՝ն էէ՝ն էաբ էաբ էէ՝ն-ութիւն. 5. ուրիւնէ՝ն 6. ձգտողաբար- հաբիւռորէս-:

Strettezza, sf. resserrement, m. 2. limitation, circonscription, f. 3. nécessité, contrainte, f. 4. misere, f. 5. épargne, disette, f. նեղութիւն. անձկութիւն (վայրագ). 2. ամիրանական չափ. պայման. սահման. 3. չտապ տագնապի պէսք. Հարկ. 4. ի ձգտաւորութիւն. ագնաց. 5. չբաւարարութիւն. կարաւորութիւն. ուրէ՝ն -ութէ՝ն. 2. հանդուրժ ձգտ-. ինձեզ ինձ. 3. -ութ- ինձեզ- 4. ինձ- ուրէ՝ն. 5. ինձեզ- ուրէ՝ն-ութիւն-

— di cuore, détresse, inquiétude, f. embarras d'esprit, m. անձկութիւն սրտի. տագնապութիւն. Տան -ութիւնը. գ-ուէ՝ն-

— di petto, difficulté de respirer. գ-ուէ՝ն-ութիւն շնչելոյ- ըէ՝ն նէ՝ն-:

Strettire, va. serrer, rétrecir. ամիրանել. անձկացուցանել. ուրէ՝ն-ինէ՝ն-:

Strétto, sm. détroit, m. 2. embarras, m. անձուկ վայր. կիրճ. անձուկք. կապան. նեղուց. 2. գժտաբերութիւն. խոյ եւ խուճապ ուր ինէր՝ ուրէ՝ն. ևէ՝ն-. 2. ի-ուրէ՝ն. ևէ-ինէ՝ն-:

— a, a. étroit, serré, e. 2. enfermé, serré, contraint, e. 3. pressé, e. joint étroitement. 4. familier, e. 5. secret, e. 6. retenu, circonspect, e. 7. pauvre. 8. tourmenté, e. 9. exact, e. 10. severe. 11. epais, e. dense. 12. étroit, petit, serré, e. 13. extrême, très-grand, e. 14. excité, poussé, e. կապեալ. անձկացեալ. 2. փակեալ. ամիրակեալ. 3. յաբեալ. կցեալ. 4. սերտ. ջերմ. ընտանի. մերձաւոր. 5. գաղտնի. ծանօթ. 6. զգոյշ. 7. ագքսա. չբաւարար կարաւ. 8. նեղեալ. տագնապեալ. 9. Հիւղ. Հիւղրիս. 10. խիտ. աստիպ. անաստ. 11. ի-անձր. Հաճ եւ մած. խիտ. 12. նեղ. անձուկ. փոքր. 13. չեռին. անշնարհին. աստիպ. 14. յուզեալ. զգոգեալ. -ութէ՝ն-ութէ՝ն-. ուի-ևէ՝ն-ինէ՝ն-. 2. ի-ուրէ՝ն-ինէ՝ն-. ուի-ևէ՝ն-ինէ՝ն-. 3. ինէ՝ն-ինէ՝ն-. ուրէ՝ն ուրէ՝ն ի-ուրէ՝ն-ինէ՝ն-. 4. -ուրէ՝ն (ուսի). Հուդ. 5. ինէ՝ն-. Հ-ինէ՝ն-. 6. -ուրէ՝ն-ինէ՝ն-. 7. ի-ուրէ՝ն-ուրէ՝ն-ինէ՝ն-. ի-ուրէ՝ն. 8. Հ-ինէ՝ն-. ինէ՝ն-. ի-ուրէ՝ն-ինէ՝ն-. 9. ի-ուրէ՝ն-ինէ՝ն-. 10. -ուրէ՝ն-ինէ՝ն-. 11. ի-ուրէ՝ն. 12. ուրէ՝ն-. ի-ուրէ՝ն-ինէ՝ն-. 13. ուրէ՝ն-ինէ՝ն-. ուի-ուրէ՝ն-. 14. ինէ՝ն-ուրէ՝ն-ինէ՝ն-. ի-ուրէ՝ն-ինէ՝ն-:

— av. v. Strettamente.

Strettója, sf. bande, f. երիվարական կառապ. ժողովուրդ. դաշ. լերին.

Strettójo, sm. presse, f. 2. laminoir, m. 3. bandage étroit, m. մամուլ. 2. գլանք ինձզանգ. գործի տարածանելոյ գլխապական նիւթոց. 3. երիվարական կապ. ժողովուրդ նեղ. ինէ՝ն-ինէ՝ն-. 2. ի-ուրէ՝ն-ինէ՝ն-. 3. ի-ուրէ՝ն-ինէ՝ն-. դ-ուրէ՝ն-:

— dell' uve, pressoir, m. Հնձան. ի-ևէ՝ն-ինէ՝ն-ինէ՝ն-. ևէ՝ն-:

Strettúra, sf. étrécissement, m. étreinte, f. 2. petitesse de lieu trop étroit. ինձզելն. պնդելն. անձկացուցանելն. 2. անձկութիւն, նեղութիւն տեղոյ. -ութիւն- գ-ուէ՝ն-. 2. ինէ՝ն գ-ուէ՝ն-ուէ՝ն-:

Stria, sf. stries, f. pl. cannelure, f. գաւազանք. գիծք. խազագիծք. գործածք ի սիմս. տիրեն ի-ուրէ՝ն-ինէ՝ն-ուրէ՝ն-ինէ՝ն-ուրէ՝ն-ինէ՝ն

դալ։ — alleanza, *se liguer.* միաբանել. գաշինս կռել. գաշնաւոր լինել. — amicizia, *lier amitié.* բարեկամութիւն խառնել. բարեկամանալ. ծանօթ լինել. ծանօթ լինել։ — la spada, *mettre la main à l'épée.* արձակել ձեռն ի սուսերն. մերկանալ զսուրն. բռնել զէնս։ — il sangue, *arrêter le sang.* արգելուլ. դադարեցուցանել. զարիւն. գնալ ի վերուստ. դադրեցուցանել։ — fra l' uscio e il muro, *mettre qn. au pied du mur.* չսալ տալոյսի ի վերայ հասուցանել. առիպել. տագնապել. յանձն առնուլ. բռնադատանել տալով։ վերջի վիճակին մէջ էնալ ծուռ վիճակի մէջ լինել։

Strignersi, *vp.* se joindre, se serrer. 2. se recueillir. 3. lésiner, se ménager, se régler. յաբել. գնել. միանալ. 2. ամփոփել. ժողովել գմիտս. 3. ձգդիլով, խնայութեամբ կեալ. ձգդել. խնայիլ. դիւրելիս. 2. ընդհատ դադարս խզելով։ 3. իւրաքանչիւր լինիս. խոստ իւր ներկայել։

Strignimento, *sm.* serrement, m. étreinte, contrainte, f. 2. constipation, f. պինդութիւն. ձնդիլն. 2. խառնակութիւն, պնդութիւն որովայնի. ընդհատ. ընդհատիլն. 2. ծոռն ներհատիլ։ ի ծոռտիլէ։

Strignitura, *sf.* étreinte, f. resserrement, m. 2. jointure, liaison, f. ձնդիլն. պինդիլն. 2. կապ. զոդ. յօդուած. կցուած. ընդհատ. 2. դադ. դիմիկնէլին։

Strigolo, *sm.* panne, f. թաղանթի ճաքուդ եւ ի ներքոյ ներոյ։

Strillare, *va.* jeter les hauts cris. ձնել. մեծաձայն բարձրաձայն գոչել. դոր դոր դադրիմ։

Strillo, *sm.* hauts cris, m. pl. ձիչ. գոչիւն. դոր դոր դադրիմ։

Strimpellamento, *sm.* } mauvais son d'un in-**Strimpellata,** *sf.* } strument, m. ձայն չարաձայն. գժկամակ բարբառ. ծուռ ազաբաղադ. ձեռնաբարբառ. ծուռ ազաբաղադ։

Strimpellare, *va.* jouer mal d'un instrument. չարաբար չարկանել գործարանաւ. (ըստ ներ.) ձեռն ըստ։

Stringa, *sf.* lacet, m. aiguillette, f. ժապաւէն. փակ. դոզ. խոյ. ոսկոր. գէլէի ծայրէ։

Stringájo, *sm.* aiguillétier, m. յորինիչ ժապաւինաց. փակոց. ծորակաճոճ. ծուռտան դոզ. նագան։

Stringáre, *va.* contraindre. ստիպել. ստիպանել. բռնադատանել. ներտին. որ ինիս։

Stringáto, *a, a.* succinct, *e.* 2. petit, étroit, *e.* համառօտ. կարճ. կրճատուած. 2. նեղ. անձուկ. փոքր. ծորոտ. հոսիկոտոր. 2. ոտ. ծնկոտ։

Stringere, *v.* Strignere,

Strione, *v.* Istrione.

Strippáre, *va.* manger à crever. խեղել զոտիսին. մերել. անկաճ ուտել. ընդհատոտ ներտել։

Striscia, *sf.* bande, f. 2. raie, f. 3. serpent, m. 4. trace, traînée, f. 5. (pop.) épée, f. պատան. ժապաւէն. 2. խոյատոր երկայն ի ձեւ. ժապաւինաց. 3. օձ. 4. չաղիզ. հետք. տ. սուսեր. ներին. ինձ ոտոտ դոզ. 2. ստոտոր ստոտոր ներկին ծծոտ։ 3. ներտ. 4. ներ. ին. 5. ծծոտ։

Strisciáre, *vn.* ramper, glisser. 2. raser. սողալ. սպրդել. գեռալ. 2. սասել. անցանել. ներել առ խիր սասոտութեամբ. ներտ ինչ ներե ներիներերե կիմիս. 2. ներերոտ իոշ ըստ ներտե։

Strisciáta, *sf.* glissade, f. սողացն. ներե ոներիներերե կիմիս։

Striscióne, *av.* en rampant. սողալով. գե-

Striscióni, } *sm.* ներե ոներիներերե։

Strisciuóla, } *sf.* bandelette, f. ժապաւէն փաթրիկ. ներին։

Strittolábile, *a.* friable. փշրելի. ծծոտոտոր։

Strittolaménto, *sm.* broiement, m. մանրելն. փշրելն. ծծոտ։

Strittoláre, *va.* broyer, briser, froisser entre ses doigts. մանրել. փշրել. փխրել. կոտրել. ծծոտ։

Strittolársi, *vp.* mourir d'envie. անձկալիլ լինել. մեռանել յանձկոյ. չարել մտել. հոսիկնիսկն ոսոտոտոտ. ներին։

Strittolatúra, *sf.* broiement, m. մանրելն. փշրելն. ծծոտ։

Strizzáre, *va.* presser, exprimer. ձնդիլ. քամել. ոներ. ոսոտոտ ներտոր։

Strófa, } *sf.* strophe, stance, f. ոտն երգոց.

Strófe, } ներին։

Strofináccio, } *sm.* lavette, f. 2. femme de

Strofináccio, } mauvaise vie, f. չխիտ մարքիոյ գոտոս. 2. բոզ. ծոտոր ոներ. 2. ծոտիկ։

Strofinaménto, *sm.* frottement, m. չղիելն. օձոտ։

Strofináre, *va.* frotter. չղիել. մաքրել. օձոտ. օձոտոտ. ներիներերե։

Strofinio, *sm.* froissement continuel, m. չղիելն. ոսոտոտ չղիելին. ոներ ոներ. ներտ. 2. fig. rumi-

Strologáre, } *va.* prédire l'avenir. 2. fig. rumi-

Strologáre, } ner, repasser dans son esprit. ոսոտել. քագդեութեամբ. չսասոտոգոյն պատոտել. 2. որոտալ. լեզդելով ի միասն. ինչ հերներիե ներերոտ. չլոտ. գնոտերեդիլ կիմիս. ինչն ներերոտ։ 2. ներերոտ վե ներերոտ ոներոտոտ։

Strólago, *sm.* Strologia, *v.* Astrologo, ecc.

Strombáre, *va.* (t. d'archit.) évaser. չսլել. ընդարձակել. ոսո ե չեղ գործել գնդակնաձև որմի պատուհանիդ. գրանդ. գոտոտոտոտ. ներերերեներն ետ ոներոտոտոտ ներերոտոտ։ իւրե ներերոտ։

Strombazzáre, *va.* publier au son de trom-

Strombettáre } pette, trompeter. ազդ ոսոտել. ծանուցանել. հրապարակագոյժ ոսոտել ի ձայն փողոյ. փող հարկանել. ազդ ոներոտոտ ինչոտ կիմիս. ազդ ոներ ոներ։

Strombazzáta, } *sf.* son de la trompette, m.

Strombettáta } հնչիւն, ձայն փողոց. ազդ ոներ։

Strombettlére, *sm. trompette*, m. փողար-պրաչներ։

Strombettlio, *sm. son de trompette*, m. ձայն, հնչիւն փողոյ · պրոս · նետ ։

Stroménto, *sm. instrument*, m. գործի · նուա-գարան · ութիւն ։

Stroncaménto, ecc. *v.* Troncaménto, ecc.

Stronzáre, *va. rogner.* կարճել. նուազեցու-ցանել. ութ եցուցանիլ։

Strónzo, *sm. etron*, m. ազբ · կու · պղ ։

Stropicciaglióne, *sf. friction*, f. *frottement*, Stropicciamento , *sm.* } չփիլիս · ծեծուտ-ցիս ։

Stropicciáre, *va. frotter.* 2. fig. *choquer, frapper.* 3. *fatiguer, ennuyer.* չփիլ · 2. Հարուածել, բախել գնայն (ի խոմի-ս) · 3. ալեաս ածել. ձանձրացուցանել. ծէշտ-ծէշտալ · 2. (Լծ-ին) ֆայտս · ուբեան · 3. ղանձիլ Լիչելոյ · պեղտր Լինել ։

Stropicciatúra, *sf. friction*, f. *frottement*, m. չփիլիս · ծէշտ ։

Stropiccio, *sm. friction*, f. *froissement*, m. 2. *bruit*, m. 3. fig. *peine, fatigue, affliction*, f. չփիլիս · 2. ատնձայն. խաչիլ-ման. ատաւուիս · 3 · տատապանք · ալեսաս-թիւն. վիաս · ծէշտ · 2. Իշտեղիս · պեղտ · 3. ղանձիլ · Լեվիլ ։

Stroppiaménto, *sm. action d'estropier*, f. խեղդիլ. ձայրաքաղութիւն. · ոսիիլ-ծիս ։

Stróscia, *sf. trace faite sur qc.* f. հետք Կարգ · ոսս · · պեղ Նշանը ։

Strosciare, *vn. pleuvoir.* 2. *bruire.* տեղալ. չաաալել. անձրեւալ · 2. խոխոջել. գրչել. խոշոր Խաշոր · 2 · ղաչչոտիլ · պեղ ԼԸ-ծոլիլ ։

Stróscio, *sm. bruit de l'eau en tombant*, m. 2. *bruit*, m. *ruine*, f. խոխոջանք · չաաա-չիսն Կարգ. ձայն ատչանց · 2 · կործանում. ձայն կործանման · գրգռանք · ոսս · ղաչչոտի-ծ · 2 · Իշտեղիս · պեղտ ։

Strózza, *sf. gosier*, m. կոկորդ · ընչափող · պրաս · Իշտիսի ։

Strozzamento, *sm. étranglement*, m. խեղ-դելն · փողոսելն · պղմ · պրաչումն ։

Strozzare, *va. étrangler.* խեղդել. փողոսել. պղմաչել · պրաչուիլ ։

Strozzatójo, a, *a. qui étrangle.* խեղդիչ · Կիդծոյիչ · պրաչոմա · պղմն ։

Vaso col collo —, *vase qui a le goulot fort etroit et la bouche tres-large.* անօի չալն բերանով եւ նեղ պարանոցաս · · ղաչչ Կինել պղտաչ ոսք ֆոդ ։

Strozzatura, *sf. étranglement*, m. խեղդելն · փողոսելն · պղմ · պրաչուիս ։

Strozziere, *sm. fauconnier*, m. բազեպան. բազեապան. կրմիչ բազեիչ · ըշին պեղ-չինիչ · ըշուիշտիս ։

Strozzule, *sm. gorge*, f. ընչափող · կոկորդ · Իշտիսի ։

Strúere, *va. construire.* շինել · կազմել · Իոե-ծոք · ֆոդ ։

Strúffo , *sm. tas de lambeaux*, m. լեզվ[illegible] Strúffolo ,} կապիչոյ · պեղ Իշտ ։

Struggente, *a. qui fond. 2. qui détruit.* Հա-չիչ · լուծիչ · 2 · ուսիիչ · եղծիչ · Իշիսիչն · 2 · Իշտեղիչ · Խոշոր Խոյին ։

Strúggere, *va. dissoudre, fondre.* 2. *détruire.* Հալել · լուծանել · 2 · ուսիել · կոր-ծանել · եղծանել · Շնչել · Իշիսիել · 2 · Իշե-ոսք · Վիաս Լինել ։

Strúggersi, *vp. se fondre.* 2. *se consumer, mourir d'envie.* Հալել · 2 · Հալել · մաչել · անձկաբել լինել · Իշիսիել · 2 · Հասիիսիիչ Իշիսիել ։

Struggimento, *sm. liquéfaction*, f. 2. *défaillance*, f. 3. *destruction, ruine*, f. 4. *passion vive*, f. *desir ardent*, m. 5. *impatience, inquiétude*, f. Հալելն · լուծանելն · 2 · խոյակ · նուազուիթիւն · 3 · կործանումն. քանդումն · ուսիք · 4 · անձուկ · Հալումն. մաչումն ի սիրոյ անհնարին ախորժս · 5 · կարճամտութիւն · նեղսրտութիւն · Իշիսիիչ · ··· Իսկ ձմ · 2 · գայլուն · 3 · Խոշոր · վի-շան Լինիս · 4 · ուսիք · Հարիչ · 5 · Իշե-ոսիչ Իշիսիել · բահան ձմ ։

Struggitóre, trice, *s. destructeur, trice.* կոր-ծանիչ. քանդիչ. Իշեղծիչ · Խոշոր Իշիսիչ ։

Struire , *v.* Instruire,

Strúma, *sf. ecrouelles*, f. pl. խոչաուանդ. *խոյլ · ըշոմ ։

Strumentáccio, *sm. mauvais instrument*, m. գործի, նուագարան անպիտան , չատ ֆեխս , պղշուիլ-ուսիս · ութիւն ։

Strumentájo, *sm. faiseur d'instruments de musique*, m. Գործարարուիս նուագարանաց · Հասիիչ ութիւնիչ Խոչան · ··· ոսիս ։

Strumentále, *a. instrumental, e. գործական.* գործոց · 2 · նուագարանաց · ութիւն · 2 · Հասիիչ ութիւնիչ Պիտոյս ։

Strumento, *sm. instrument*, m. 3. *contrat*, m. գործի · մէջբնաց · անօի · կազմած · 2. նուագարան · 3 · մուրհակ · Իիուիի գա-չանց · Նշիչ · ծէշտալ Լիե · 2 · Հասիիս · ··· ւ ութիւն · ղուչաչ · 3 · Իիիսիոսիս ։

Strupáre, *va. violer.* խարտանել. պղծել, ապականել գիտս · ըսս պղծել ։

Strúpo , *sm. viol*, m. 2. *troupe*, bande, f. խարտանութիւն. պղծելն · ապական-նելն · 2 · գունդ · խումբ · Իեղ պղծ · 2 · պիսիս ։

Strútto , *sm. lard*, m. Ճարպ խոզի · * գիսուց · պոսաց Խոզ ։

— *a, a. liquefié, e dissous, te.* 2. *désolé, détruit, e.* 3. *pâle.* 4. *exténué, e.* 5. *construit, bâti, e.* Հալեալ · լուծեալ · 2 · կոր-ծանեալ · քանդեալ · ութիւնալ · 3 · ութիւնալ · Իիսիսիեալ · գունաւոր · ապրիչ · 4 · վաթսա · Իիուիեալ · Ծոդեալ · 5 · շինեալ · կառուցեալ · Իշիսիեալ · ··· Իսկ ձմ · 2 · Խոշոր · Վիշան · 3 · Հանդարտ · պերճի ոսիմս · ուսուցիչ · 4 · պղիչ · գողան · 5 · Իեղծիչ · Կիդծոյիչ · ··· ւ

Struttura, *sf. structure*, f. շինուածք. շինու-թիւն. կազմած. կազմուիթիւն · պիս · Խոշոր · Իշիսիեալ · բահան ձմ ։

Struzione, *sf. destruction*, f. կործանումն. ուսիք · եղծումն · Իշեղծ · Խոշոր Իշիսիիչ ։

Strúzzo , *sm. autruche*, f. Իշուխանն · պեվե

Strúzzolo ,} Իշոսիս ։

Stuccare , *va. enduire de stuc.* 2. *dégoûter, rassasier trop.* 3. *dégoûter, ennuyer, révolter.* բահլ, ծեփել. կնակոսիլ. կրասանն ֆիսիլ · Իանալ գասիլ · 2 · Խոշոր · չատ գրգռանալ · 3 · Ձանձրացուցանել · Ձանձրոյնի ապականել ։

ուշնարհ. մերթ ընդունել զանազան ձևեր ու տեսակներ. 2. ենթարկվել ուրիշի կամքին. 3. ներողություն խնդրել.

Stuccarsi, *vp. se farder.* ներկվել. ի սրնդոյ եւ ի մարմր շպարել. ծեծուռնել ինքզինք.

Stuccatóre, *sm. stucateur*, m. ծեփարարական հնարագիտ կամ գեղարվեստ զբաղմունք. որ յորինէ. սկսաւէս գործածս ի կրաւճառն կնդ. մերթ ընդունել նոյնի նման ձևեր. ծեփելիներ ընդունել ուրիշ իւներ. ներկիչ եւ ներկչուհի.

Stucchevóle, *va. ennuyer, dégoûter.* տալս կաղդուրանել. տալ ախորհանք. ձանձրացնել.

Stucchévole, *a. ennuyant, dégoûtant, e.* տալական. տալախորհ. ձանձրալի.

Stucchevolézza, *sf. ennui, dégoût*, m. տալս կամ ախորհանք. տալական. ձանձրոյթ. ձանձր.

Stucchevolménte, *av. ennuyeusement.* տալս կամ ախորհաբար. յախորհանաբ. ի ծանրութիւն. ձանձրալիօրէն. ձանձրալիօրէս է.

Stúccio, *sm. étui*, m. պատեանք. անոթ. ծղօ. ֆուռ. ֆուռուր. ըմբոյծ.

Stúcco, *sm. stuc*, m. 2 *plâtre*, m. 3. *fard*, m. կիանիր. կին կրասուան. ծեփ, քուռ. կնաքսան. 2. քուռ. *պահ. 3. ներկոյր. մերթ ընդունել. ներկիչ մերթ ընդունել. 2. ուռնել. 3. ծեփելիներ.

— a, a. *ennuyé, rassasié, dégoûté, e.* ձանձրացեալ. յախորհեալ. ձանձրալ. ներկչել.

Studénte, *sm. étudiant*, m. ուսանող. աշակերտ. ըսլիբ. ի ելի ելիրեներ.

Studiaménto, *sm. soin*, m. *diligence*, f. խնամք. փոյթ. ջան. ջանչիրն.

Studiáre, *va. e n. étudier.* 2. *vaquer, s'adonner à qc.* 3. *s'occuper, s'empresser.* 4. *hâter, dépêcher.* ուսանել. 2. պատկառ կալ. պատարել. միտ դնել. պարապել. 3. փոյթ ունել. ջանալ. դնելու լինել. 4. փութացուցանել. ասիպել. ձեպել. ելիրեներ. 2. ձեռնոց ելիր. 3. ճանդ. ջարերի լինել. արբանեակ ուներ. 4. ասիպել լինել. պըլսիլ.

— il campo, *labourer un champ.* մշակել գործել զերիր. վերսի լինել.

Studiársi, *vp. s'appliquer, s'efforcer.* 2. *se hâter, se dépêcher.* ջանալ. գուն գործել. 2. ձեպել. փութալ. ասիպալել. ըսլիբ. ճանդ լինել. 2. ջարերի. ասիպ լինել.

Studievolménte, *av. exprès.* կամաւ. գիտաւ թեամբ. խորհրդով. ցասրաւթեամբ. հանդես. ակնե ակնե.

Stúdio, *sm. étude, application d'esprit*, f. 2. *soin*, m. 3. *école, classe*, f. 4. *cabinet*, m. 5. *les études, les sciences et les arts.* 6. *cultivation*, f. 7. *étude.* 8. *collation des choses rares et de curiosités*, f. ուսումն. պարապմունք. 2. խնամք. փոյթ. ջան. Հետքը. 3. գործոց վարդոց. 4. սենեակ ուսանելոյ տիւան. 5. գիտութիւնք. վարժարանաւոր ուսմունք. 6. մշակութիւն. 7. օրինակք, պատկերք Հանելու ի բնական իրաց. 8. դուռարանի գոյնապիտ իրաց. ելի. 2. ջարերի. ելիրեներ. 3. ծերելե. 4. ելիրեներեներ տոս. 5. ելի. ներելե ներերելե ելիրեներ. ծերելե ի ե ելիներ. 6. ելեսոե. 7. ելելե ելելելելելե. 8. ելոսե ելելե ելելելոե.

— soverchio, *affectation*, f. անհնարին խնամք. պատճառանք. ուշանել. ելելելե.

A —, a bello —, *exprès, à dessein.* կամաւ. գիտաւ թեամբ. խորհրդով. ելոսե. ելելելե.

Studiólo, *sm. étudiole*, m. արկղ. տախտակ. ևերելե.

Studiosaménte, *av. à dessein.* 2. *soigneusement, exactement.* 3. *vitement, promptement.* խորհրդով. կամաւ. գիտաւ թեամբ. 2. խնամով. ջգրիս. Հաւատառաւ. ճոպիս. բազդիս. 3. սրթաւ. վազվազակի. հանդես. ակնե ակնե. 2. ելելելելե. ելելե ելե. 3. ըսլիբ ճանդ. ճելե ելե.

Studióso, *a, a. appliqué, e. studieux, se.* 2. *soigneux, se. diligent, e.* 3. *vif, ve. prompt, e. ուսումնասեր.* 2. ջանասէր. փոյթ ունող. 3. արագ. շղթա. կայտառ. կամ ելելելելե հանելոե. 2. ելոլելելե. 3. ելելե. ըսլիբ ճանդ ելելելելե.

Stuéllo, *sm. tente de charpie*, f. պատրոյգ վիրաց. ելոլե ելելելե.

Stúfa, *sf. étuve*, f. 3. *fourneau pour distiller, m. կրակարան. Հնոց. ի սինր առ ի ջեռուցանել զանեակս. անեակ ջիրմ. 2. բազանիք. ջերմանիք. լուացիք. տեղի քրտնելոյ. 3. Հնոց մետղից. ոզոց. ոզոց տալոյ. 2. հանմամ. ելելելելե ելե. 3. ելելե ճանդ ելելելե. 4. v. Fomento o Suffumigio.*

— per le piante, *serre*, f. ջերոյ. ձմերոյ անկոց եւ ծագերոյ. ոզանոյ ելեն ոճանե տալ. ելելելելե. ելելելե.

Stufajuólo, *sm. étuviste*, m. բազանապետ. բազանեպան. հանամեզ. ոզանեզ.

Stufáre, *va. servir aux étuves.* 2. *fig. ennuyer, fatiguer.* լուանալ. ծառայել ի բազանիս. 2. ձանձրացուցանել. տագնապ լինել. հանմամ ելոլելելե. ելելելե ելելե. հանմեզելե ելելե. 2. ելոլելելելե.

Stufársi, *vp. se baigner, prendre un bain chaud.* ծառանել ի բազանիս. լուանալ զանձն ջերմ ջրով. հանմամ ելոլելելելե.

Stufato, *a, a. passé par les étuves.* 2. *bouché comme une étuve.* լուացեալ. լոգացեալ ի բազանիս. 2. փակեալ իբրեւ ի բազանիս. հանմամ ելոլելելելե. 2. ելելե ելոլելելելե. ըսլիբ.

— sm. etuvée, f. ելելոլ ելե. ծառ. ըսլիբ. ֆուռ.

Stufatúra, *sf. usage des étuves ou des suffimigations, m. ծառանելի ի բազանիս. ի կիր արկանելի զբազանիս, զծխումն, զջերմ զարմանս. հանմամ լիրե. ելելոլելելե. ելելելե.

Stúfo, *a, a. ennuyé, fatigué, e. տագնապեալ. ըսլիբ. ծառ.*

Stultízia, *sf. folie*, f. անմտութիւն. ապեւիւն.

Stúmia, *sf. écume*, f. փրփուր. ապեւիւն.

— di ribaldi, *ecc. franc coquin*, m. *d'une ex. prostituée.* ըսլիբ գնդ.

Stumiáre, *va. écumer.* ի բաց Հանել զփրփուրն. ապեւիւն. ապեւիւնելե ոճանե.

Stuója, *sf. natte*, f. *store*, m. 2. *calotte*, f. կեմեղէն. պրուսելէն. փսիսի. պարիկ.

2. պրաւեակ վարագոյր կառաց. հասը. 2. հասցուած վերուկ։

Stuólo, sm. troupe de soldats, ſ. 2. multitude, ſ. դունդ զօրաց. վաշտ. 2. բազմութիւն. խուռն. առեր դէս ի՛ւրաքանչիւր. 3. խուռն ղուշտ։

Stuonare, vn. détonner. չմիաձայն լինել գործակից ոմանց։ 2. ի՛ւրաքանչիւր ձայն. ի՛ւրաքանչիւրեան։

Stupefare, va. étonner. 2. engourdir, étourdir. ապշեցուցանել. զարմացուցանել. 2. ընդարմացուցանել. թմրեցուցանել. հիւրան. հաի կիսին. 2. ապշատիպ առնել։

Stupefârsi, vp. s'émerveiller. յապուչ միտս կրճիլ. զարմանալ. յիմարիլ. ղուշտ հաի ի՛ւրաքանչիւր. հայած ձայն։

Stupefazióne, sf. stupidité, ſ. ապշութիւն. թմարդամտութիւն. ղուշտիլ։

Stupendamente, av. merveilleusement. զարմանալի. ահաւոր. ահաւասիկ. ղուշտիլ. ապշեցուցանող. ապշեցուցանելի. ղուշտ։

Stupendo, a, a. surprenant, e. 2. très-exquis. զարմանալի. նորաբարդ. զարմանալի. 2. ապրիւ. անուշահամ. ղուշտիլ. ապշեցուցանող. ղուշտ։

Stupidaccio, a, a. hébété, e. գրաւոր. թանձրամիտ. գուշտ գուշտ։

Stupidézza, sf. stupidité, ſ. թանձրամտութիւն. յիմարութիւն. ղուշտիլ։

Stupidire, vn. s'étonner. 2. devenir stupide. զարմանալ. 2. ընդարմանալ. ապշել. ապուշ լինել. ղուշտ. 2. ղուշտիլ. ղուշտ։

Stupidità, sf. stupidité, ſ. ապուշութիւն. պանդրոյթութիւն. ղուշտիլ։

Stupido, a, a. stupide. 2. surpris, e. 3. engourdi, e. ապուշ. անշնորհալ. թանձրամիտ. 2. հիացեալ. զարմացեալ. 3. ընդարմացեալ. թմրեալ. անզգայական. ղուշտ։ 2. ղուշտ. հայած ձայն։ 3. ապուշ ձև։

Stupire, vn. s'étonner. հիանալ. սքանչանալ. ղուշտ։

Stupóre, sm. étonnement, m. 2. engourdissement, m. stupeur, ſ. հիացումն. զարմանք. զարմացումն. 2. անզգայութիւն. թմրութիւն. ղուշտ. հայրեան. 2. սեւեռեալ. ապուշ։

Stuprare, va. violer. խարտաւանել. պղծել. ապականել. գերկոյս. ի՛ւր ղուշտ։

Stúpro, sm. viol, m. խարտաւանութիւն. պղծութիւն, ապականութիւն կուսի. ի՛ւր գործ։

Stúra, sf. débouchement, m. 2. prodigalité, dissipation, ſ. բանալն գիպեալ ինչ. 2. վատնութիւն. անառակութիւն. ի՛ւրեքեան ի՛ւրեր ունս. 2. խոչ. ի՛ւրեքեան։

Sturáre, va. déboucher. բանալ գնանիս, գիպեալ ի՛ւրեքեան տեսիլ ունս. ի՛ւրեքեան ի՛ւրեքեան։

Sturársi, vp. sortir de l'endroit où l'on était enfermé. արտաքս ելանել. ազատել ի փականաց. ի՛ւրեքեան. ի՛ւրեքեան ի՛ւրեքեան. ի՛ւրեքեան։

Sturbaménto, sm.) dérangement, m. խռովութիւն.) Sturbánza, sf.) վրդիւն. չիոհ. խառնակութիւն. վրդովեալ. ի՛ւրեքեան։

Sturbáre, va. déranger. խռովել. խառնակել. չիոհել. ամրոխել. խափան գիպել. արգելուլ. ալ ի՛ւրեքեան. ի՛ւրեքեան. ի՛ւրեքեան. խռովել. ալ։

Sturbatóre, sm. perturbateur, m. խռովիչ. ազմիչ. ի՛ւրեքեան։

Sturbazióne, sf.) embarras, trouble, m. խռով. Stúrbo, sm.) խռովիչ. խռովութիւն. խառնակութիւն. ամրոխ. չիոհ. ի՛ւրեքեան. ի՛ւրեքեան. խռովել. ի՛ւրեքեան. խռիլալ։

Stutáre, va. adoucir. մեղմացուցանել. քաղցրացնել. խոնարհ. ի՛ւրեքեան խիղճ։

Stúzio, sm. chou sauvage, m. կապուզ վայրի. ի՛ւրեքեան լուծան։

Stuzzicadénti, sm. cure-dent, m. սուսիամբոր. չիղ ի մարդէ գաւազանիս. * ակամ. փորիչ. * շշկորիկ. ակ ի՛ւրեքեան. ակ ի՛ւրեքեան։

Stuzzicaménto, sm. excitation, ſ. գրգռութիւն. գայթագնութիւն. ի՛ւրեքեան. ի՛ւրեքեան։

Stuzzicáre, va. piquer, picoter légèrement. 2. aiguillonner, presser. 3. émouvoir, irriter, exciter. քորել, քերել մեղմով, սրամտոյր խրթ. 2. յօժարեցուցանել. հրապուրել. 3. յուզել. բորբոքել. գայթագնութիւն. գրգռել. ի՛ւրեքեան. ակ ի՛ւրեքեան ակ ի՛ւրեքեան. 2. ի՛ւրեքեան. ալ ի՛ւրեքեան. 3. ի՛ւրեքեան. ի՛ւրեքեան. ալ ի՛ւրեքեան. ի՛ւրեքեան։

— i denti, l'orecchie, se curer les dents, les oreilles. քորել. մարդէ գաւազանիս, գանգիս. ակ. ի՛ւրեքեան ի՛ւրեքեան. ի՛ւրեքեան։

Stuzzicársi, vp. se frotter. չիղ ընդ միմեանս. ակ ակ ի՛ւրեքեան. ի՛ւրեքեան։

Stuzzicatójo, sm. aiguillon, m. խթան. ի՛ւրեքեան։

Stuzzicorécchi, sm. cure-oreille, m. չիղ ի մարդէ գանգիս. * շշկորիկ. ի՛ւրեքեան ի՛ւրեքեան։

Sú, av. dessus. 2. en haut. ի վերայ. ի վեր. 2. ի վեր անդր. ի բարձունս. ի՛ւրեքեան. 2. ի՛ւրեքեան։

Levar, levarsi —, se lever. կանգնել. յառնել ցաանել, կալ. ոտանալ ի՛ւրեքեան։

Metter —, jouer argent bas. 2. débourser. 3. parier. 4. mettre en vogue. արժանի ի մէջ դնել ի խաղս. խաղալ արժանիով. 2. հատուցանել. 3. գրաւ գնել. 4. նորաձեւս առաքինութիւնս ի՛ւրեքեան ստեղծանել. ի՛ւրեքեան ալ ի՛ւրեքեան. 2. ի՛ւրեքեան։ 3. ակ ի՛ւրեքեան։ 4. ի՛ւրեքեան։

Metter — alcuno, irriter. զայրացուցանել. գրգռել զոք. ի՛ւրեքեան։ (ակ ակ ի՛ւրեքեան) ակ ի՛ւրեքեան։

Suvi, suvvi, tà-dessus. անդ ի վեր. անդր ի վեր. անդ ուրեմն ի բարձունս. ի՛ւրեքեան։

— prep. sur. 2. près, vers, environ. ի վերայ. ի՛ւրեքեան. ի՛ւրեքեան։ 2. ի՛ւրեքեան։

— int. courage! allons! ի՛ւրեքեան. ակ ակ ի՛ւրեքեան. ի՛ւրեքեան։

Suadére, va. persuader. համոզեցուցանել. յօժարեցուցանել. ի՛ւրեքեան։

Suadevole, a. *persuasif, ve.* insinuant, e.
Suasibile, } *համաձայնագիր. Համաձայնական. Համաձայնական.*
Suasione, *sf.* persuasion, f. conseil, m. *Համաձայնական. խրատ. Հրապուրանք. Համաձայնական. Համաձայնական.*
Suasivo, a, a. persuasif, ve. *Համաձայնագիր. Համաձայնական.*
Suave, ecc. *v.* Soave, ecc.
Subacido, a, a. aigrelet, te. *փոքր ինչ թթու. Թթուանման. Համաձայնական.*
Subalbido, a, a. blanchâtre. *լնդացրե. Համաձայնական. Համաձայնական. Համաձայնական.*
Subalternare, va. subordonner. *Համաձայնական. Համաձայնական. Համաձայնական.*
Subalternativo, a, a. subordonné, e. *Համաձայնական. Համաձայնական. Համաձայնական.*
Subalternativo, a, a. subalterne. *Համաձայնական. Համաձայնական. Համաձայնական.*
Subalternato, a, a. subalterne. *Համաձայնական. Համաձայնական. Համաձայնական.*
Subalterno, a, a. subalterne. *Համաձայնական. Համաձայնական. Համաձայնական.*
Subarrare, va. vendre à l'encan. *Համաձայնական. Համաձայնական. Համաձայնական.*
Subastarie, *sf.* subhastation, f. *Համաձայնական. Համաձայնական. Համաձայնական.*
Subavvisare, va. aviser à la dérobée. *Համաձայնական. Համաձայնական. Համաձայնական.*
Subbia, *sf.* pointe affûtée de court, f. *Համաձայնական. Համաձայնական. Համաձայնական.*
Subbiare, va. approcher à la pointe. *Համաձայնական. Համաձայնական. Համաձայնական.*
Subbiettare, } ecc. *v.* Suggettare, ecc.
Subbietto, }
Subbissamento, *sm.* ruine, f. *Համաձայնական. Համաձայնական. Համաձայնական.*
Subbissare, va. renverser, abimer. *Համաձայնական. Համաձայնական. Համաձայնական.*
— *vn.* } périr, s'écrouler. *Համաձայնական. Համաձայնական. Համաձայնական.*
Subbissarsi, *vp.* } *Համաձայնական. Համաձայնական. Համաձայնական.*
Subbisso, *sm.* prodige, m. renversement, m. *Համաձայնական. Համաձայնական. Համաձայնական.*
Subbollire, *vn.* bouillir lentement. *Համաձայնական. Համաձայնական. Համաձայնական.*
Subdividere, va. subdiviser. *Համաձայնական. Համաձայնական. Համաձայնական.*
Subdólo, a, a. trompeur, frauduleux, se. *Համաձայնական. Համաձայնական.*
Subentrare, vn. remplacer. *Համաձայնական. Համաձայնական. Համաձայնական.*
Subillare, va. suborner. *Համաձայնական. Համաձայնական.*
Subintendere, *v.* Sottintendere.
Subissare, ecc. *v.* Subbissare, ecc.
Subitamente, *av.* sur le champ, aussitôt. 2. subitement, soudainement. *Համաձայնական. Համաձայնական. Համաձայնական.*
Subitanza, } *sf.* vitesse, f. *Համաձայնական. Համաձայնական.*
Subitezza, }
Subito, a, a. prompt, e. 2. subit, imprévu, e. 3. colère. *Համաձայնական. Համաձայնական. Համաձայնական.*
— *av.* soudain. 2. d'abord, sur le champ. *Համաձայնական. Համաձայնական. Համաձայնական.*
Subjugare, va. subjuguer, assujettir. *Համաձայնական. Համաձայնական. Համաձայնական.*
Subjuntivo, *sm.* subjonctif, m. *Համաձայնական. Համաձայնական. Համաձայնական.*
Sublimaménto, *sm.* v. Sublimazione.
Sublimare, va. élever. 2. sublimer, rectifier. *Համաձայնական. Համաձայնական. Համաձայնական.*
Sublimazione, *sf.* élevation, f. 2. sublimation, f. *Համաձայնական. Համաձայնական. Համաձայնական.*
Sublimità, *sf.* sublimité, f. *Համաձայնական. Համաձայնական.*
Sublunare, a. sublunaire. *Համաձայնական. Համաձայնական.*
Subodorare, va. avoir vent de, pressentir. *Համաձայնական. Համաձայնական. Համաձայնական.*
Subordinare, va. subordonner. *Համաձայնական. Համաձայնական. Համաձայնական.*
Subordinaménto, *sm.* v. Subordinazione.
Subordinazione, *sf.* subordination, f. *Համաձայնական. Համաձայնական. Համաձայնական.*

Subordinazione, *sf.* *subordination*, f. Ցած-ադասութիւն. Հնազանդութիւն. կրաւերութիւն. խոնարհագոյն կարգ. պատճառ. Հնազանդ ելեկտրական ուժ. խոնարհ. յիշ.

Subornare, *va.* *séduire, suborner.* Հրապուրել. ի գաղտ առնել. թերութիւ. մոլորեցուցանել. կաշառուիով առնել. պարհիմ. ձեի վերայ. խլել ինձէ. ըզլքնի խեղդել.

Subornatore, *sm.* *suborneur*, m. Հրապարիչ. պարոչիչ. դաւոն ընդհանր.

Subornazione, *sf.* *subornation*, f. Հրապատրանք. թերութիւն. մոլորեցուցանելութիւն. պարհիմ.

Subuglio, *sm.* *bagarre, confusion*, f. *tumulte*, m. աղմուկ. չխոհ. յղանիչ. յղուկ. կնոչ. կնոչիմ. կնոչիմ. ծաղալ.

Suburbano, a, *a.* *qui est autour d'une ville.* մտի քաղաքին. յուրջ գտնուցաս. պրատքաղաքանայ. կնոչիչ հիկնոչիմ ելան. կնոչիմ.

Succavernóso, a, *a.* *sous-caverneux, se.* անձաստուած. ընտիկալ ընդ պրեն. Հաղորդ ուրիշաց ելան. հաղորդուած.

Succedáneo, a, *a.* *ce qui est substitué à la place de quelque autre chose.* 2. *equivalent, e.* յաջորդ. փոխանորդ. փոխանակ. 2. Համարար. Հաւասար. գուէ-ուրիչ խորհի ֆեռաբերել. 2. տէր ի-վերինէն. ի-ուրիչների տէր. հեգեռվերին.

Succédere, *va.* *succéder.* 2. *suivre, venir après.* 3. *succéder, hériter des biens de qn.* 4. *échoir en héritage.* 5. *réussir, avoir un heureux succès.* 6. *arriver, avenir.* 7. *rejaillir.* յաջորդել. պայազատել. փոխանակել. պահպանփոխ լինել. 2. ձեի գալ. երեսով գինել. 3. ժառանգել. 4. ժառանգորդ լինել. 4. ժառանգութեամբ գալ. անկանել ի վիճակ ժառանգութեան. 5. յաջողել. 6. գիպել. պատահել. Հանդիպել. 7. բղխել. յորդել. գուէ-ուրիչ խորհի ներս ել. խուչի ելան. 2. տրոք ելա լինէին. ուրիշների ներքեւ. 3. Հուշել ելան. գրոս ներ. 4. գրոս տէրութ. 5. բոլ կիներ. ուրիշներ ելան. 6. բոլ կիներ. ընդհանրապէս. 7. (աս) ֆելիչորեան. ելոյնոյնի. ելչիմ.

Succedévole, *a.* *qui succède.* յաջորդ. որ ձեի գալ. ուրիշա ելել.

Succedevolmente, *av.* *successivement.* յաջորդութեամբ. մի գմոյ կին. կարգաւ. ուրիշների ուրիշիս. ելչ տեր ելչ.

Succedimento, *sm.* *succès, événement*, m. կարգ. ելք. գիպուած. բոլ կիներ. պատհար. ելչոր.

Successitore, *sm.* *successeur*, m. յաջորդ. պայազատ. ներքին ելել. խուչի.

Successericcio (pane), *sm.* *du pain cuit sous la cendre*, m. Նկան. Նկանակ. տեղ ելեկած եփչիչ. օճաս.

Successione, *sf.* *succession*, f. 2. *issue*, f. *evenement*, m. յաջորդութիւն. կարգ. 2. ելք. կատարած. գէպք. գիպուած. պատահար. պերհիչ ուրիշիս ելել. 2. Ներհիչ ելոչ. պատհար.

Successivamente, *av.* *successivement.* յաջորդութեամբ. կարգաւ. գմի միանդ. պերհիչ ուրիշիս. խուչիչ.

Successivo, a, *a.* *successif, ve.* յաջորդ. որ գձեռ գայ. 2. յատակագիծ. յատակագիծ. ուրիշիս ելել. խուչի. 2. ելերի խոնարհ. 3. *v.* Successione.

Successo, *sm.* *succès, evénement*, m. ելք իրաց. կատարած. գէպք. գիպած. պատահար. Ներհիչ. ելոչ.

Successóre, *sm.* *successeur*, m. 2. *héritier*, m. յաջորդ. պայազատ. 2. ժառանգ. ժառանգորդ. խուչի. 2. ի-ուրիչ.

Successório, a, *a.* *successoire.* յաջորդական. խուչիչ.

Succhiamento, *v.* Succiamento, ecc.

Succhiare, *va.* *percer d'un forel.* 2. *succer.* ծակել ի ծակիչիս. 2. ծծել.

Succhiellamento, *sm.* *action de percer*, f. 2. *subtilité, action de trop approfondir*, f. ծակելն գոյիչիսնա. 2. մանր. նուրբ քրնուսիչն. մանրակրկիտն առնել. ուրիշիս ելել. 2. խնիչ. ուրիշիս ինքնին չիս.

Succhielláre, *va.* *percer d'un forel.* 2. *creuser, approfondir trop.* ծակել գոյիչիսնա. 2. մանրակրկիտ առնել. մանր կրկնել. ուրիշիս տեղ. 2. ուրիշի վերնի. ուրիշին ինքնին չիս.

Succhiellináre, *creuser, approfondir trop.* ծակել գոյիչիսնա. 2. մանրակրկիտ առնել. մանր կրկնել. ուրիշիս տեղ. 2. ուրիշի վերնի. ուրիշին ինքնին չիս.

Succhiellináio, *sm.* *faiseur de tarières*, m. գործ. ուրիշիս.

Succhiéllo, *sm.* *tarière*, f. գուր կամ գայլիչի փորիչ. ինչնի ուրիշիս.

Succhio, *sm.* *tarière*, f. 2. *suc nourricier*, m. գուր. գայլիչն. * գլիր. 2. գօրանիչն. Հիմն. խիս. ուրիշիս. 2. Նուչ. ելոչիչ.

Succiabeóne, *sm.* *biberon*, m. գինիմել. արբիչ. Նչիչի. տերէր.

Succiamento, *sm.* *action de sucer*, f. ծծելն. քաղելն. Նմիչ.

Succiáre, *va.* *sucer.* 2. *retirer son haleine à soi.* ծծել. խմել. քաղել. 2. ծծել. յիշչի ձգել գօդ. Նոչիչ. 2. ուչոչ ուչիչ.

— checchessia, — sela, *avaler, endurer, souffrir.* Համբերել. տանել. ինչոչիմ. ինչոչիչ. ելոչ. ելոչիչ.

Succiasángue, *sf.* *sangsue*, f. տգրուկ. տեղիչ.

Succiatóre, *sm.* *suceur*, m. որ ծծէ. Նմիչ.

Succidere, *va.* *couper par-dessous.* 2. *ôter, couper, retrancher, éloigner.* Համառել. յապաղել ի ներքոյ կողմանէ. յատ կոսել. 2. ի բաց պարտրել. Համառնել. մերժել. ուրիշիսան. ուրիշիսան. ինչոչիչ ելոչ. 2. տեղ Նմիչ. ելոչոչիչ.

Succingere, *va.* *se ceindre pour relever ses vêtements.* 2. *habits.* 2. *modérer, refréner, retenir.* Համպրիչել զատրոտա. ամիրիչել զգրանդա. պնդել զձեռ. 2. ուժել ի չափս. կարճել. Համնչիչել. Նոչիչիչ ուչոչիչ. ելչոչիչ ելոչոչիչ. 2. ուրիչ. ինչոչիչ Նմիչ.

Succino, *sm.* *succin*, m. ամբ. ամբ բազմագոյն. Նգիկարիան. տերէրոտ (տերէրոտ). ուրիչ ելոչ.

Succintamente, *av.* *succinctement.* կարճ ի կարճոյ. Համառօտիւք. կարճառօտս. ելոչոչիչ. Հարիւրոչոչիչ.

Succinto, a, *a.* *ceint, troussé au-dessous de la ceinture.* 2. *succinct, e.* 3. *simple.* 4. *court, e.* 5. *qui a un habit court.* Համգուզիչ. Համդրիչել. ամիրիչել. 2. Համ-

համառօտ. կարճառօտ. 3. անպատճառ. անպերճ. պարզ. 4. կարճ. (դրեալ) կարճառօգնական. 5. կարճ. համարձակ. դիւսուռն. Խօսքը կարճէն. Խոհարճել. ըսելուիչը. 2. համարձակ. 3. պարկեշտ. զգուշը (բառ.). 4. Ջերմ. 5. Ջերմ բառ.

— *sm. abrégé*, m. համառօտութիւն. բառգիրքի մը համառօտ. կճոյ.

Súccio, *sm. gorgée*, f. 2. *suçon*, m. Ծուծծելը. 2. Նոյ արևան չծրելու ի համբուրելոյ. Կոմ. Խաղաղ. 2. գրոս Նշոյ. Նոյն.

In un —, *en un clin d'œil.* յոգնի մը վայրկեան. ակ ի Հաճախ. Նոյ. ուշէ Խաղաղ.

Súcciola, *sf. châtaigne bouillie*, f. չոգաւած պաս կամ եփեալ ի կոյր. հնուշիչ ելեւնակ.

Uomo da —, *un ignorant*, un *sot.* այր տխմար, անգիտան. Խոգան, իլլե Խոհոլ ասիր.

Súcco, *v.* Succhio.

Succóso, *v.* Sugoso.

Súccubo, *sm. succube*, m. գեւ ի կերպարանս կնոջ երեւեալ չեզոքի. տնապատ.

Succúmbere, *vn. succomber.* անկանել ընդ խիր. սրընշա տնտիր. հոգնիլ ըստ.

Succursále, *sf. e a. succursale*, f. օգնական եկեղեցի. Հաճուլե Խոհոլեցին Խոյսոցին տիւնեցի.

Súcido, a, *a. sale. 2. obscène.* ազահ. պիղծ. 2. կեղտ. գարիւ (բանը). տիւլե. Խոյսոյ. գնս. 2. Նոտուծ. գնս.

Dar sucide mazzate, *frapper comme un sourd.* անհոգ. չարայոյր Հարկանել. չապարանել. Եշտե տալեմ.

Sucidúme, *sm. saleté*, *ordure*, f. ազտ. ազատութիւն. պղծութիւն. գնսոյութիւն. գնս.

Súd, *sm. le sud*, m. Հարաւ. Հարաւակողմն. Եշտե.

Sudacchiáre, *vn. suer un peu.* ակաւիկ ինչ քրտնել. ալշէն Խելեւնել.

Sudámini, *sm. pl. ébullitions*, f. pl. խաղաղարար. գնս Խոգոցնել.

Sudáre, *vn. suer.* քրտնել. Խելեւնել.

— una camicia, *suer beaucoup. 2. faire ses efforts.* քրտնել յոյժ. ի բուռնս Հանգիստ. 2. քրտնել ի վաստակ ազնաստաւ. Ֆիեան. Ջանալ. Խելեւ ղանիեան. 2. ալե ալելէնի.

Sudário, *sm. suaire, mouchoir*, m. *2. le saint suaire*, m. վարշամակ. Ֆալշէնիակ. գասաստակ. 2. գաստառակ վերագրաւոց քրիստոսի. Խելեւ Խելեւնելոյ. 2. Հաղելիս Խոհոլեցին ալե գնսելեցին.

Sudatíccio, a, *a. un peu humide de sueur.* փոքր մի քրտնեալ. տանգագնալ. Խելեւնել ալշէնէ ըսնակէ.

Sudáto, a, *a. mouillé de sueur. 2. fabriqué, travaillé*, e. քրտնալ. քրտնալից. 2. ալ. Խաստալ. կանգնալ. շինալ. Խելեւնել. 2. ալելեւնելեւ. Խելեւնել. Խոհելեւ.

Sudatório, *sm. étuve*, f. քաղաքիր. Ջերմ տեղի ան ի քրտնելոյ. Խելեւ Խելեւնելի Եշտ Խոգոցած Խելեւ. Հնոմոյ.

— a, *a. sudorifique.* քրտնեցուցիչ. քրտնագործ. Խելեւ Խելեւնելի. Խելեւնելեւ.

Suddecano, *sm. sous-doyen*, m. Խոհոլեցնգոյն տանտաղաւա (Հելեւնիոսաց). Խելեւոցն ատաց Հելեւցան. Խոյնի. գնսելեւ գնգան.

Suddelegare, *va. subdéléguer.* գալ որ մի Խոհոլալ իւր կարգել. գալալ յանձն առնել. ալելեւ Խելեւնի գալելեւ ելեւնի. Ելեւնել Խելեւ ելեւնի. Ելեւնել.

Suddelegáto, *sm. subdélégué*, m. փոխանորդ փոխանորդի. Հելեւցող փոխանորդ. կարգեալ փոխանալ իւր. Ելեւնելեւ Ելեւնելեւ. Ելեւնելեւ Խելեւնել.

Suddelegazióne, *sf. subdélégation*, f. Հելեւցող փոխանորդութիւն. փոխանորդութիւն փոխանորդի. կարգելեւ ի փոխանալ իւր. Ելեւնել Խելեւնելեւ Ելեւնելեւնել.

Suddétto, a, *a. susdit*, e. վերագրեալ յիշատակեալ. արդի Ֆառելալ. Ելեւնելեւ. Ելեւնել.

Suddiácono, *sm. sous-diacre*, m. կիսասարկաւագ. կէս սարկաւագ. ելեմոս Ելեւնելեւ.

Suddistinguere, *va. faire une seconde distinction.* գործել խորհ ի մէջն վերբրաստին գասանել. Խելեւոյ Ելեւնել. ալշէ Ելեւնելեւ Ելեւնելեւ.

Suddito, *sm. sujet*, m. Հպատակ. իշխանական. Հրամանատա. Հնազանդեալ. Խոյնելեւ. Ելեւնել ալշէնա. Ելեւնել Հելեւնելեւ ալշէնելեւ Ելեւնելեւ Ելեւնելեւ.

— a, *a. soumis*, e. Հնազանդեալ. Ֆնաշնեալ. Ելեւնել ալշէնա. Ելեւնել Հելեւնելեւ ալշէնելեւ Ելեւնելեւ.

Suddividere, *va. subdiviser.* Հրկրորդ անգամ բաժանել. Ելեւնելեւ Խելեւնելեւնի Ելեւնելեւ Ելեւնելեւ Ելեւնելեւ. Ելեւնելեւ Ելեւնելեւ.

Suddivisióne, *sf. subdivision*, f. վերաբին բաժանում. Ելեւնելեւ Խելեւնելեւնի ալշէնելեւ Ելեւնելեւ. Ելեւնելեւ.

Suddiviso, a, *a. subdivisé*, e. Հրկրին բաժանեալ. ալշէնելեւ Ելեւնելեւ ալշէնելեւ.

Suddúplo, a, *a. sous-double.* կէս Ելեւնելեւ.

Sudicería, *sf. saleté*, f. ազտոտութիւն. գաղտոտութիւն. Ելեւնելեւ. Ելեւնելեւնելեւ.

Sudício, *v.* Sucido.

Sudicióne, *a. très-sale.* գազիր. ազտոտ յոյժ. Ելեւնելեւ. Ելեւնելեւ Ելեւնելեւ.

Sudicíotto, a, *a. un peu sale.* ակաւ մի ազտի. ալշէ ալ Ելեւնելեւ.

Sudicíume, *v.* Sucidume.

Sudóre, *sm. sueur*, f. *2. récompense*, f. *salaire*, m. քրտունք. քրտնութիւն. *2.* վարձ. Ելեւնելեւնելեւ Ելեւնելեւ. Ելեւնելեւ. Ելեւնելեւ. Ելեւնելեւ. Ելեւնելեւ. Ելեւնելեւ. Ելեւնելեւ. Ելեւնելեւ.

Sudório, *sm. suaire, mouchoir*, m. *2. le saint suaire*, m. վարշամակ. Ֆալշէնիակ. գասաստակ. *2.* գաստառակ Ելեւնելեւնելեւ քրիստոսի. Ելեւ Ելեւնելեւ. Ելեւնելեւ Ելեւնելեւ Ելեւնելեւ Ելեւնելեւ. Ելեւնելեւ Ելեւնելեւ.

Sudorífico, a, *a. sudorifique.* քրտնեցուցիչ. քրտնագործ. Ելեւնելեւնելեւ.

Sufficiénte, a, *a. suffisant*, e. *2. capable*, *habile*, *compétent.* չաս. *2.* Հերիք. կարգ. բաւական. Ֆանչնա. յաջողակ. Ելեւնելեւ Ելեւնելեւ. Ելեւնելեւ. *2.* Ֆառելեւ Ելեւնելեւ Ելեւնելեւ.

Sufficientemente, *avv. suffisamment.* ըստ. չաս խոյ. ի յետին բաւականի. յոգնական. ելեմոյն Ելեւնելեւ ելեւնելեւնելեւ.

Sufficienteza, *v.* Sufficienza.

Sufficienza, *sf. capacité*, *habilité*, f. *3. abondance*, f. բաւականութիւն. բաւականն. *2.* ազդականութիւն. բաւականութիւն. կարգութիւն. *3.* առատութիւն. յոգնութիւն.

Suffocante, sm. suffocation, f. Հեղձուծիւն.
Suffocazione, sf. ի ղոշլա.
Suffocare, va. suffoquer, étouffer. Հեղձուցանեմ. ղոշլամ.
Soffolcere, va. étayer. գնեմ մոյի հասամանեան ։ յեցուցանեմ. ամրացուցանեմ. պահեմ. խոչեմ ձողս.
Suffraganeo, a, a. suffragant, e. օգնական (եպիսկոպոսի). Ուրիշն հնարդ ալ ըլլալու ըստ (եպիսկոպոս).
Suffragare, va. assister, aider. 2. disculper, excuser. օգնական, ձեռնտու, առատ պատրաստ լինել. օգնել. 2. արդարացուցանել. քաջել. գնացնացնա. ջատագով մտանել. ներում, պիրկրի լինել. արթ ըստ. 2. ատ-ղատ ըշխարհի լինելը լինելը.
Suffragio, sm. suffrage, secours, m. 2. voix, f. suffrage, m. օգնութիւն. նպաստաւորութիւն. 2. ձեռնկողմութիւն. օգնականութիւն. 2. քուէ. վճռակ. յայտարարութիւն կամաց վճռակաս. ներում. պիրկրի. 2. ձայն.
Suffumicamento, sm. suffumigation, fumi-
Suffumicazione, sf. ցation, f. ծխելն. ծխումն. բուրումն. ծխոտելըն. ծխոտում.
Suffumicare, va. fumer, parfumer. ծխել. բուրել. ծխոտելըն.
Suffumigio, sm. suffumigation, f. ծխումն. ծխոտում.
Suffusione, sf. cataracte, f. 2. suffusion, f. սպասկամութիւն հիւծող աչաց. կամաւորութիւն սառնակիպի. 2. գեղջուկ, սիմամն հիւծող ըստ մարմնոյն եւ ըստ մարդոյ. ի ներ ձերոյ. ի ներ ներելելի. 2. ուրիշն եմ վը ուրի արուքեր ներելեր.
Suffuso, a, a. arrosé, e. սրակաչ. ոսկագեալ. ծիացեալ. ներեկելի. ըստ ներելի.
Sofolamento, sm. sifflement, m. 2. murmure, m. շշուկ. 2. շշնջիւն. սրտոսնջի. գծծանք. ըստ. 2. ելըստ ներ. ելըստ ներ.
Sofolare, va. siffler. 2. corner à l'oreille. շշել. սուլել. 2. գծծել. շշնջել. գաղանի յայտնել խոսել. ոսկելել ըստ. 2. ելըստ ներ. ելոտ ելըստ ներելներ.
Sugare, va. sucer. 3. boire. քամել. ծծել. խմել. 2. գծել. 3. խմել քաղաքի զանազանգեր. * պտղի. 2. ներ ներ. 3. ներ ներ ներ ներ ներ ներ.
Sugatto, sm. lanière, f. փոկ. ժապել.
Suggellamento, sm. action de cacheter, f. կնքելն. ի ներելելեն. ներ ներ.
Suggellare, va. cacheter, sceller, mettre le sceau, le cachet. 2. boucher, fermer bien. 3. fig. graver, imprimer. 4. marquer un criminel. կնքել. 2. փակել բաղ. խեռել. առանձնել. անգնել. 3. դրոշմել. տպաւորել. 4. խաղան ի վերայ գնել յանցաւորի. ներ ներելելեն. 2. ներ ելոտ ներ. ներ ներ ներ ներ. 3. ներ ներ. ի ներ ներ. 4. ներ ներ ներելելեն ներ ներ.
Suggello, sm. cachet, sceau, m. 2. signalement, signe, m. marque, f. 3. comble, m.

կնիք. 2. նշան. նշանակ. տիպ. կնիք. գրոշմ. խաղան. 3. կատարումն. բոլանդակութիւն. գագաթ. 2. նիւն. ներ ներ. 3. ներ ներելելեն. ներելել.
Suggere, va. sucer. ծծել. ներ.
Suggerimento, sm. le suggerer. ներելելութիւն. ելիր.
Suggerire, va. suggérer. ներելել. ներելել ներ լինել. ընել. ազդել. պարանել ի միտս. յուշ առնել. ելիր ներ. ներ ներ ներ ելիր ներելներ.
Suggeritore, sm. qui suggère. 2. souffleur, m. ներելել. ազդել. 2. յուշարար. յիշեցուցիչ ի ներ ներ. ելիրելներ ներ. 2. ներ ներ ներ ներ ներ ներ

Sûgna, *sf. saindoux*, m. Ճարպ (խոպի)։ Գոնաձ։ Խոշոր։

Sugnáccio, *sm. graisse des rognons*, f. Ճարպ երիկամանց։ Ոնջոտիւթ Խոշոր։ 2. *v.* Sugna.

Sugnóso, a, *a. gras, se.* պարարտ։ Գեր։ Ոնջոտ։ Խոշոր։

Sûgo, *sm. suc*, m. 3. *engrais*, m. Հիւմն։ 2. Հիւմն։ կարեւոր, երեւելի մասն։ քնարի գնդային (գրոց)։ * Տուձք։ 3. ապր ի պէտս անգոց։ պարարտութիւն։ Խոշ։ 2. Խոշոնոտիւն։ 3. Ոնջոտ։ Ֆիշիզ։

Sugosità, *sf. suc, jus*, m. Հիւմն։ Խոշ։

Sugóso, a, *a. succulent, e.* Հիւմնեղ։ Հիւմածից։ Խոշոտ։

Suicida, *sm. suicide*, m. անձնասպան. ինքնասպան։ ինքնին ոեռնին խոշնոտիւն։ Խոտիւ։

Suicídio, *sm. suicide*, m. անձնասպանութիւն. ինքնի ոեռնին խոշնոտիւն։ Խոտիւն։

Sulfurato, a, *a. sulfuré, e.* Խառնեալ, յօդեալ ընդ ծծմբոյ։ ոեռնիւոն։

Sulfureíta, *sf. qualité sulfureuse*, f. ծծմբական հանգամանք. բնութիւն ծծմբոյ։ ոեռնիւոնիւն։

Sulfúreo, a, *a. sulfureux, se.* ծծմբական։ ոեռնիւոն։

Sullunare, *a. sublunaire.* որ ընդ լուսնով է։ Լուսնեան ոյն։

Sultána, *sf. sultane*, f. բամբիռն, դլխոյ Տաճկաց. տիկնոջ տիկին։ 2. Նաւ ինչ Տաճկաց։ Լուսնոն։ 3. տիր ոչ դնալնոն ներին։

Sultano, *sm. sultan*, m. Ի պատուր Տաճկաց։ Լուսնոն։ Խոնոնիոյ։ Խոշնոն ի ջուն։

Summinístrare, Sumministrazione, *v.* Somministrare, ecc.

Summomolo, *sm. gourmade*, f. Կոտրիք ի կլայի։ Ընի ։ Լիշնոն ։ Լուր։

Summoltiplice, *v.* Sottomoltiplice.

Summormorare, *vn. murmurer tout bas.* շշնջել։ մրմնջել։ ըրիմնջել։ Ճշշշնոնիոն։

Sunto, *sm. abrégé*, m. 2. *extrait*, m. բովանդակութիւն։ համառոտութիւն։ քաղուածոյք։ 2. մյան։ քամեան։ մխալ Հիւմն։ կճռալ։ 2. Խոշ։ ոեռնիւոնիւ ։ Խնոնոնիւ։

Suntuário, a, *a. somptuaire.* (օրէնք) Ծախսոյ։ (տան) Ասպնոնիւոն։

Suntuosamente, ecc. *v.* Sontuosamente, ecc

Suo, Suoi, Sua, Sue, *a. pos. son, sa, ses.* 2. *leur.* իւր։ ինքեան։ 2. Ոնցա։ Խոնոնիոյ։ ոեռնիւոն։ ոեռնիւոնիւ։ 2. ոեռնիւոնիւն։ Ծնոնոնիւ։

Il —, *s. le sien, son bien.* ինչք իւր։ իւրն։ Ոնիւ։ Ոնիւնիւն։

I suoi, *sm. pl. ses parents*, m. pl. իւրայինիք. բարեկամք, ազգականք իւր։ ոեռնոնիւ։ Ոնիւնիւ։

Far delle sue, *faire des siennes, des originalités.* առնել, գործել անմտութիւնս ոիւնիւնիւն իմիք։

Suocera, *sf. belle-mère*, f. գոքանչ (մայր կնոջ)։ 2. սկեսուր (մայր առն)։ Խոնոնիոյ։

Suócero, *sm. beau-père*, m. աներ (հայր կնոջ)։ 2. սկեսրայր (հայր առն)։ Խոնոնիոյ։

Suóla, *sf. semelle*, f. ներքոյն օգոյ։ Խոնոնոնոյ ոեռնի ։ Ոնի ոեռնիւնիւն։

Suólo, *sm. sol, pave, plancher*, m. *terre*, f. 2. *semelle de soulier*, f. 3. *plante des pieds*, f. 4. *corne du pied du cheval*, m. 5. *couche de marchandises*, f. երկիր։ գետին։ յատակ։ 2. Ներքոյն հողածածից։ 3. ոարչատար։ Ներքան։ 4. սմակ։ 5. կապոց, շարք ապեսմանդեսաց ջամասաց։ Ներ։ Ծնոնոնիւ։ 2. Խոնոնոնոյ ոեռնի։ 3. Խոնոնոն։ 4. Ոնի Ոնիոնիւնիւ։ 5. Ոնի Ոնիոնիւնիւն։ Ոշշնոնիւ։

A —, *par couches.* կոպաս։ խառ ի խառ. մի՛մեր առ. մի՛մեր։ Խոնի Խոնիոն։ Խոնիոն Խոնիոն։

Suonare, *vn.* Sonare.

Suóno, *sm. son*, m. 2, *instrument de musique*, m. 3. *chanson*, f. *air*, m. *paroles qu'on chante*, f. pl. 4 *bruit*, m. *renommée*, f. 5. *mot*, m. *parole*, f. Հնչիւն ։ Հնոնիոյ։ Ձայն։ 2. Նուագարան։ գործի Նուագելոյ։ 3. երգ։ Նուագ։ ցուցք։ 4. Համբաւ։ անուն։ Հռչակ։ 5. բառգան։ առասպել։ բան ։ ոեռ։ ոեռնոն։ 2. Հռոնիոն ։ Լիշնոն։ 3. Խոնոնոն ։ Ոնոն Ոնիոնիւն։ 4. ոշ։ Լ։ Նոմ։ 5. ոեռոյ։

Cacciar alcuno al — di bastonate, *chasser qn. à coups de bâton.* գանապիզ լարանլուկ ի բաց մերժել զոչ։ ոեռոնիւոնիւ ֆոլշնոն։ Լշոնոնոնիւ ֆոլշնոն։

Suóra, *sf. sœur*, f. քոյր։ 2. քոյր։ Հաւասարաբ։ Ֆշնիոնրոնիւ։ Ոեռլիւրեն։ 2. Ոնշնիւնիւն։ ոեռոյրեն։

Suórsa, *sf. sa sœur.* քոյր իւր։ ինքոյ ֆշնիոնրոնիւ։

Superamento, *sm. conquête, victoire*, f. յաղթութիւն։ Խնոնն։ Ֆնիոն։

Superáre, *va. surpasser, vaincre.* յաղթել։ գլեխ առաւելել։ գեր ի վերոյ լինել։ ինքնեն։ Խոնիոն։ Ոշնիոն ոշնոն ։ Ֆնիոն Խնիոն։

Superatóre, *sm. conquerant, vainqueur.* որ յաղթող։ յաղթական։ Խնոնն։ Ֆնիոն։

Superbamente, *av. superbement.* ամբարհաւանութեամբ։ Ոպարտութեամբ։ 2. շքեղութեամբ։ գեղեցկիկ։ պերճութեամբ։ ոեռնիւնիւն։ 2. ոշնիոն։ ոեռնոնոնիւն ։ Ոնիոնիւն։

Superbétto, a, *a. vain, e.* ամարտոն։ Ոեշոնոնիւ։

Superbía, *sf. orgueil*, m. *vanité*, f. Ոպարտութիւն։ ամբարհաւանութիւն։ ոեռնիւնիւ։ Ոեշոնոնիւ։

Superbiénte, *a. superbe, orgueilleux, se. fier, e.* 2 fig. *superfu, e. pompeux, se.* գամփառ։ ամբարհաւան։ 2. ամեղ։ աւելորդ։ ասար։ Ոեշոնոնիւ։ Ֆնոնոնիւ։ 3. ոեշնիւն։ ոշնոնոն։

Superbío, *v.* Superbo.

Superbiosamente, *v.* Superbamente.

Superbíre, *vn. s'enorgueillir.* Ոպարտանալ։ ամբարհաւանիլ։ ոեռնիւնիւնիւն։ Ոեշոնոնիւնիւն։

Superbitézza, *sf. vaine gloire*, f. մնապատիճ փառք։ մնապատութիւն։ Ոեշոնոնիւնիւն։

Superbo, a, *a. superbe, orgueilleux, se.* 2. *haut, elevé, e.* 3. *fier, e. cruel, le.* 4. *superbe, magnifique.* Ոպարտ։ ամբարհաւանի։ մեծամտիս. գոպարտ։ 2. քարձր։ վերադեալ։ 3. անագորոյն։ անողորմ։ 4. մեծապայծառ. շքեղ։ գեղեցիկ։ պերճ։ ագեհ։ վայելուչ։ մեծապոյծ։ փառաւոր։ Ոպարտաւոր։ Խոշոն։ ոեռնիւ։ 2. Խնոնոնիւ։ Խնոնիւ։ 3. Ոեշնոնիւնիւ։ Ոշնիւ։ 4. ոշնիւ։ ոշնիւ։ Ոեշնոնիւ։ Ոեռնիւնիւ։

Superbùzzo, a, *a. petit orgueilleux.* գոա-
գիան. Չպարտ. ոչ ու ոչինչ:
Superchiamente, ecc. v. Soperchiamente.
Supercilio, sm. *sourcil*, m. յօնք. ֊ի:
Supererogazione, *sf. surerogation*, f. գործ
առաւել քան պարտաս անձին. Լրիւոյ վեր-
հիներ գիւտ ոչ ըստ:
Superfetazione, *sf. superfétation*, f. կրկին
յղութիւն. Հոմիչ երեք ինեւրոք հոմիչ ոչ ըստ:
Superficiale, a. *superficiel*, le. որ կայ մե-
ջեսս. վերին երեսայ. 2. արտաքին. 3.
մեծին. Հարեւանցի. վարկպատկի. ոչ
խոհեմ. Խոհեմութիւն. ոհիսի. 2. ոչ ըստ-
պ. 3. Խոհեմ տեսչ:
Idea —, *idée* idée, f. Թեթակատար.
վարկպատկի ինչ տեղեկութիւն. ոչ ոհ-
ըստ խոհեմ ոչ ըստ:
Superficialità, *sf. superficie*, f. վերին երեսայ.
վերին երեսայ տեսիլ. ոչ ըստ խոհ-
նիս. ոհիսի:
Superficialmente, *av. superficiellement*. ի վե-
րին երեսս. արտաքսա. 2. ի Հարեւանցի.
վարկպատկի. ոչ ըստ խոհեմ ոչ ըստ. 2. Խոհեմ
տեսչ. ոհիսի:
Superficie, *sf. surperficie, surface*, f. երեսայ.
վերին երեսայ. Մակերեսի (ջրոյ). * մակերե-
սոյն. Խոհ. Խոհ խոհ. ոհիսի:
Superfluamente, *av. inutilement*. մաճուսա-
վարդապար. ընդ վայր. Հանդեսս. ոչ ըստ
ֆեղեսիսիչ ըստ:
Superfluità, *sf. superfluité*, f. աւելորդ.
անպիտանի. յորդութիւն. առաւելութիւն.
վնասուիւն. ոհիսիհիսի:
Superfluo, a, *a. superflu*, e. աւելորդ. ան-
պիտան. աւելի. ոհիսի. ոհիսիհիսի. վնասուն:
Súperi, *sm. pl. les dieux*, m. pl. գիտի վե-
րինք. առաջնոյ. Խոհ ըստ:
Superinfúso, a, a. *infus*, e. անդեսս ի վե-
րեսս հեղեալ. առաջնոյ առաջ. վերնա-
պարեալ. ոհիսի. Ներչիսրսի ոհեսիչ ոչ ըստ:
Superiore, *sm. supérieur, chef*, m. առաջ-
նորդ. առաջ. գլխաւոր. վերակացու. պոչ.
վեհիչ. Նոհիսր. ոհիսի:
— a. *supérieur*, e. վերին. վերնական. բար-
ձրացեալ. գլխաւոր. առաւել. Խոհեմ. ոհիսի:
Superiorità, *sf. supériorité, prééminence*, f.
առաջնորդութիւն. գլխաւորութիւն. առա-
գահութիւն. առաւելութիւն. բարձրութիւն.
ոհիսիհիսի. Խոհեմ. Խոհեմութիւն:
Superiormente, *av. supérieurement*. ի վեր
հաւ. բարձրագոյն պարմանաս. 2. ի վերնասս
Խոհեմ ոչ ըստ ոհիսի. 2. Խոհեմ ոչ ըստ:
Superlativo, a, a. *très-éminent*, e. Հոս-illus-
tre. 2. *superlatif*, ve. բարձրագոյն. առա-
ւելեալ. 2. առաւելական. * գերադրական.
ֆեղ Խոհեմ. ֆեղ Խոհեմ. ոհիսի ոհիս. 2.
Խոհ Խոհ-ոհեսիչ:
Superlazione, *sf. exagération*, f. առաւելու-
թիւն ըստ ոհիսի. աւելեաց ըստ. * չափազան-
ցութիւն. ֆոհիսիհիս:
Supernale, a. *supérieur*, e. վերնական. վե-
րին. Խոհեմ ոչ ըստ (Ներչիսհոհ) Ներչիս:
Supernalmente, *av. divinement, surnaturel-
lement*. անդեսս ի վերնասս. յաստուա-
ծակոյս կողմանէ անտի. առաջնոյ ոհիսի.

վերին գործութեամբ. հոգւով ինոչիսհոհ
Խոհեմ ոչ ըստ ոհիսի. Ներչիսհ ինոչիսհոհ:
Supérno, a, a. *suprême*. վերնական. վերին.
երկնաւոր. առաջնոյ ոհիսի. Ներչիսհ. ֆոհիսի.
ֆոհիսի:
Superparziéne, *a. surpartient*, e. Թեթի
(մասն). Խոհեմ ոչ ըստ:
Superpurgazione, *sf. purgation outrée*, f.
գործոց որպարեզ. ասելի մաքրութիւն.
ֆեղ ֆոհիսիհի Ներչիսհ. ոհիսիհի ինոչիսհ
ֆոհիսի:
Supérstite, a, *survivant*, e. Յետոյ. Յետ-
գային. կենդանի յետ մահու ուրոք. գոչ-
ֆոհիսի Ներչիսհոհ ոհիսի ինոչիսհ. Խո-
ղերին Խոհեմ:
Superstizione,) *sf. superstition*, f. ատե-
Superstiziosità,) լորդ խորհրդութիւն. մնա-
ոի պատրաստութիւն. հիդեսսայ կրօնք. խաբեր.
*ատելորդապատրաստիչ. 2. ատելորդ խելք
եւ խրդն. ատելորդ երկիւղածութիւն. անգ-
յոսի գործութիւն. հիդեսոհ ոհիսիհի. գոհ-
ոիսի հիդեսոհ. 2. Խոհեմ. գոչ ֆոհիս:
Superstiziosamente, *av. superstitieusement*.
հիդեսսայ կրօնիչ. մնոսի պատրաստմամբ.
անչոհ. ոհիսի հիդեսոհ ոհիսի. գոչ. ոհիսոհի
Ներչիսհ Խոհ Ներչիսհոհ. ոհեսոհ Խոհ:
Superstizióso, a, a. *superstitieux*, se. 2.
trop exact, e. ի վայրսայ կրօնիչ. անո-
սի. ատելորդ. * ատելորդապատրաստիչ. 2.
ընդվայրաւորիչ. մնասայ. * ատելորդապա-
տրաստ. 3. խիճայոզ. անչոհ երկիւղած.
կաթ ինի գոչոյ. ոհիսիհ. 2. ոհիսիհ Ներ-
ներչիսհ հիդեսոհ Խոհ. հիդեսոհ ոհիսիհի ոհ-
ֆեղ ոհիսոհ. 3. ֆեղ ֆոհիսի. Ներչիսհ:
Supervacaneo,)a, a. *superflu*, e. աւելորդ.
Supervácuo,) անպիտան. մնասի. Խոհեմ.
ոհիսի. Ներչիսհոհ:
Supinamente, *av. à la renverse*. յորսայ.
յորսայսակ. ոհիսի Խոհ-ոհ:
Supinársi, *vp. se coucher sur le dos*. յոր-
սայս անկանել. գոյանել. ոհիսի Խոհ-ոհ
Խոհեմ:
Supinazione, *sf. mouvement de supination*, f.
շարժումն յորսայս անկանելոյ. ոհիսի Խոհ-
ոհ ինչ հոհեհոհեմ:
Supino, *sm. supin*, m. բանական անուն.
*յսյանուն. Խոհ ֆեչ:
— a, a. *couché sur le dos. 2. tourné en
haut, élevé*, e. յորսայսեալ. գառնալ. 2.
ի վեր կոյս շրջեալ. ի վեր Համբառնալ.
ոհիս Խոհ-ոհ Խոհիչ. 2. Խոհոհ ոհչոհ
Ներչիսհիչ:
Ignoranza crassa e supina, *ignorance crass-
se. տգիտութիւն անճոռնի եւ ծանր. Թանձր
տգիտութիւն. Խոհիչոհ ոհոհոհ Խոհ Խոհ-
գոհ ոհիսի:
— *av. à la renverse*. յորսայս. ոհիսի Խոհ-
ոհ ոհ:
Suppa, *sf. soupe*, f. Հայ Թաթիչ յորչա-
նակի. Խոհեմ ոհիսիհ:
Suppállido, a, *a. un peu pâle*. ակաւիկ ինչ
գեղնալ. ոհիսի ոհոհոհ:
Suppedáneo, *sm. plancher*, m. յատակ. տախ-
տակամած. պատուհանակ. ոչոհ ոհիսի
ֆեղոհ Խոհեմ. ոհեչիսհ:
Suppellettile, *sf. meubles*, *ustensiles*, m. pl.

2. richesse de connaissances, f. կարՁ. կոթած. կազմած. 3. լաւասիրտ թիւնե. բազմամեայ դիտողութիւն. եղիս. ինչ ինչ հնութիւն ընդունելը. 2. Supplantare, va. tromper. 2. supplanter. խաբել. 2. գինեցուցանել. գայթակղեցուցանել. սպրդել ուրիշ. ուրիշին տեղ.

Supplantatóre, sm. trompeur, m. 2. qui supplante, m. խաբեբայ. 2. գայթակղեցուցիչ. ուրուագրող. 2. տես նենգաւոր.

Supplemento, v. Supplimento.

Súpplica, sf. requête, supplique, f. գիր պատրաստուած. տրտունջ. ինդիր.

Supplicánte, sm. un suppliant. աղաչելի. աղերսի անձն. խնդրուղիք. բերմունք.

Supplicáre, va. supplier. աղաչել. աղերս, պաղատանօք մատուցանել. պաղատել. բերմունք. ինդիր.

Supplicatóre, } v. Supplicante.
Supplicatório, }

Supplicazióne, sf. supplication, f. 2. requête, supplique, f. աղերսագիր. պաղատանք. 2. գիր պաղատանօք. խնդրուղիք. բերմունք. ինդիր. 3. Աղաչանք. աղերսուելը.

Súpplice, a. suppliant, e. աղաչելի. խնդրուղ.

Supplicemente, av. humblement. աղերսաբար. պաղատանօք. խնդրուղ. խոնարհ խոհեր. բերմունք խոհեր. բերմունք խոհեր.

Supplichévole, a. suppliant, e. աղաչելի. աղերսական. բերմունք. ինդիր.

Supplício, sm. supplice, m. 2. tourment, m. affliction profonde, f. պատիժ. պատուհաս. տանջանք. 3. վիշտը. տառապանք. աղեխորշական. պատուհասելիութիւն. գիշտուկ. կսկիծ սրտի. չընեղ. ընեղութիւն. 2. ցաւ. ուրուր. ինդիր.

— estremo, la mort. յետին ճգնութիւն. նեղութեան. օրհաս. մահ. եղերական ընելը.

Supplimento, sm. supplément, m. բոլանդակութիւն. լրնուն գործոյ. յաւելուած. ինելը. եռանկիի տեսարան. իներ. ինդիր.

Supplire, va. suppléer, remplacer. լնուլ գործերու կամ գիտերութիւն. լցուել. բոլանդակել. յաւելուլ. եռանկիի տեսարանել. իներ. ինդիր. սրբերուիք. ինելը ինդիր.

Supplizio, v. Supplicio.

Supponibile, a. qu'on peut supposer. զոր մարդ է գնել. գրել. համարել. * Նիմ ապրելի. իներ. պատ. ինդիր. ընտրուած.

Suppórre, va. supposer. 2. mettre dessous. 3. substituer. գնել. գնել գրել. կարծել. համարել. * Նիմ ապրել. 2. գնել ի ներքոյ. 3. փոխանակել. գնել ի տեղւոյ. իներ. պատ. ինդիր ինդիր. տրուիք. 2. սրբերու իներ. 3. Ներելիք իներ.

Suppositivamente, av. par supposition. կարծեաք միայն. համարելով. գրիւ. * Նիմ ապրելի ամբ. * Նիմ ապրապար. իներ ինդիր. ինդիր ինդիր.

Suppositivo, ja, a. supposé, e. 2 feint, imaginaire. կարծեալ. համարեալ. * Նիմ ապրական. 2. առասպել. հնարեալ.

Suppósito, sm. } supposition, f. գիր. կարծեալ. համարեալ. հասարեալ. * Նիմ ապրելի. 2. գրուածք. իներ. պատ. ինդիր.

Supposizióne, sf. }
Supposto, sm. }

Supposizionário, a. supposé, e. կարծեալ. համարեալ. * Նիմ ապրելի. իներ. պատ. ինդիր.

Suppositório, sm. suppositoire, m. պարարտ երասանակ. լեզի.

Suppósto, a, a. supposé, e. կարծեալ. համարեալ. եղեալ. * Նիմ ապրեալ. իներ. ինդիր. ինդիր.

Suppregáre, va. supplier. պաղատանել. խնդրել. ինդիր.

Suppressióne, sf. suppression, f. բարձումն. ջնջումն. խափանումն. արգելումն. դադարումն. հեղձուցանելն. 2. լռելն կամ ծանկելն (գնաւանար ինչ համգամանս). լռութիւն. զեղչելն. նուազ. պատրելն. ինդիր. 2. Նեղելն. ուրուր. ինդիր.

Suppríimere, va. supprimer. ծածկել. հետաքաղաղ. անհետ առնել. 2. լռել. չասել. զեղչել. 3. բառնալ. ջնել. խափանել. ջնջել. դադարեցնել. հեղձուցանել. նեղ ընել. ինդիր. 2. ուրուր. ինդիր. 3. Նաև. պատիւ ինդիր. ուրուր. պրկել.

Suppuramento, sm. suppuration, f. թարախելն վիրաց. (բոլո) թարախ. ինդիրելն.

Suppurare, va. suppurer, aboutir. թարախել. ինդիրել.

Suppurativo, a, a. suppuratif, ve. որ թարախ առնէ. թարախեցուցիչ. ինդիր պատրաստուիչ. ինդիր ինդիրելի.

Suppurazióne, sf. suppuration, f. թարախելն վիրաց. ինդիր ինդիրելն.

Supputare, va. supputer, calculer. ի համար արկանել. հաշուել. թուել. գումարել. ասյոք. հետ. ընտր. ինդիր ինդիր.

Supputazióne, sf. supputation, f. calcul, m. հաշիւ. համար. գիտող.

Supremamente, av. souverainement. բարձրագոյն օրինակաւ. մեծապէս. կարի յոյժ. կատարելապէս. իներ պերճերանելը. ընտրելի.

Suprémazia, sf. suprématie, f. գլխաւորապետութիւն (թագաւորացն ընդդէմ ի հասարակս). ընտրելի.

Suprémo, a, a. suprême. 2. dernier, e. բարձրագոյնագ. վերագոյն. բարձրեալ. 2. վերջին. յետին. խնդրեր. ինդիր. ինդիր. ինդիր. 2. ան. ինդիր.

Sur, v. Sopra.

Surerogazione, v. Supererogazione.

Súrcolo, sm. rejeton, m. 2. petite ramification de nerfs, f. բաղդատ. խաղտիճ. 2. փոքր առանձ ջղացք. ճիւնիկ. տոմնելոյ. 2. իներ տոմոյ.

Súrgere, va. se lever. 2. dériver, provenir, naître. 3. monter, s'élever. 4. jaillir. 5. arriver, mouiller, relâcher. յառնել, ելանել յանկողնոյ. 2. ծնանել. բղխել. ծագել. յառաջ գալ. 3. ելանել. ի վեր ելանել. 4. բխել. (ջուր). 5. ի ցամաք նաւանել. ձուանել ի ծաւալանգիտան. խարխափ արկանել. իներ տան ինելիք. 2. տրուիք. ընտրուիք իներ. հաւ ուրիշ. 3. իներ ուրիշ ինդիր. 4.

(---) ֆռնճոթ. ըշէմոթ. 5. ֆոթոյս ըշէմոթ ֆոնոմոթ ։

Surressióne, *sf.* résurrection, f. 2. emportement, m. յարուցիմութիւն. 2. սասակութիւն. ասգդմոթիւն. պէրէնը. ֆըյնոմ. 2. Խըչ. Խըչ։

Surrettízio, a, a. subreptice. (Հրաման, Հրովարտակ) առեալ, կորզեալ սասյօգուածթեամբ. Խէնչ ինո էնը ֆոնոնը ըզօնոնու։

Surrezióne, *sf.* résurrection, f. 2. subreption, f. 3. étourderie, précipitation, f. յարուցիմութիւն. 2. սասյօգուածթիւն, ծնոգութիւն ի գիշեր ոգոյ. 3. յանչդակութիւն ի յուշիկ ոգոյ. թեամբ. սասոիկ յոյժ ոգոյ. սասոիկ. անխորհրդ ձգումն. բռասն ձգանք. պէրէնը. 2. Խէնչ ինո. 3. պոնէնոնը. ---ըշոմէնը էինը։

Surrogamènto, *sm.* subrogation, f. փոխանակութիւն. փոխանակելը. Խէնչէն ֆոնո։

Surrogáre, *va.* substituer. փոխանակել. կացուցանել ի տեղւոջ. Խէնչէն ֆռնե։

Surrogazióne, *sf.* subrogation, f. փոխանակութիւն. Խէնչէն ֆոնո։

Súrto, a, a. levé, e. 2. sorti, e. 3. délié, agil, e. յարուցեալ. 2. Խէեալ. 3. արագ. թեթեւամարմն. Ղրրաւարս. Կայտի. Խուլ-չէլ. 2. պէ---ըշ ըշէմոլ. 3. ինճ ---ըշոմ։

Suscettibile, a. susceptible. ընդունող. որ դիւրաւ ընդունի. ---ըշ ֆոդոլ խոթ։

Suscettibilità, *sf.* capacité de recevoir, f. բաւականութիւն ընդունողութեան. ֆոդոլ էինչիլ. ---ըշա օլան ֆոնէնէնին։

Suscettivo, a, a. susceptible, capable de recevoir. ընդունիչ. ընդունող. ֆոդոլ խոթ. Խոնէնոնը ---ըշ։

Suscezióne, *sf.* susception, f. ընդունելութիւն. ֆոդոլ էինչ։

Suscitamento, *sm.* rappel à la vie, m. 2. soulèvement, m. յարուցելութիւն. յարուցութիւն. 2. խառոյնութիւն. յարուցանիլն կամ. ազգնել. պէրէնիմ. 2. ֆըյնոմ. Խալը ---ըշ ըշէնոնը։

Suscitáre, va. résusciter. 2. exciter. յարուցանել. կենդանացուցանել. 2. յարուցանել. յուշել. զրգռել. պէրէնիմէ. ---ըշոլնոմէ. 2. Խոնէն էինչ. ըշէնոնութ. ֆէնոնութ։

Susina, *sf.* prune, f. սալըր. Խէյ։

Susino, *sm.* prunier, m. սալըրի. Խէյի ---ըշ։

Súso, *av.* v. Su.

Susornióne, *sm.* un sournois, m. Ծոռնկասիրտ. խորհորդարար. Ղնդացնաբարիւմ. Ինչլի. յինչի ոնէնոնը։

Susórno, *v.* Suffumigio. 2. v. Scappellotto.

Suspensióne, *sf.* suspension, f. դադարութիւն. գուշ եւ դադար. պարապութիւն. յապասոլութիւն. 2. կոմասնի (պատիճ ինչ եկեղեցական). ֆէնոնչոլ. գոռչոս. Խոնէն. 2. ֆոնոս. ---ըշոլոլնոնի Խոնէն։

Suspensivo, a, a. suspensif, ve. խափանիչ. յամնցուցիչ. ---ըշ ֆոյոնոս. Խնոնէնոնէնի ---ըշ Խոնէն։

Suspéso, v. Sospeso.

Suspicáre, *va.* soupçonner. կասկածել. Խոնէնոնոնոնե։

Suspingere, *v.* Sospingere.

Suspizióne, *sf.* soupçon, m. կասկած. ֆնոնֆնո։

Sussecutivo, a, a. subséquent, e. գՀետ եկեալ. յամբոդ. ոգոյգոյշ Խնէնոն։

Susseguénte, *av.* subséquemment. կարգաւ. գիմի. յետոյ. ապա. ճամա ոնոյոս. դոնէ։

Susseguénza, *sf.* conséquence, f. գՀետեկեալ յանգ, իբր. յամբոդ. գնդալութիւն. կարգ. * Հետեւութիւն. Խնէնէնէ. ---ըշոնէն։

Sussidénza, *sf.* la lie, f. մրուր. * ոգկոյք. Խնէնէ։

Sussidiariamènte, *av.* subsidiairement. իբրեւ օգնութիւն. օգնելոյ պատճառաւ. Խոլոլ էնէն. Խոլոլ ---ըշ։

Sussidiário, a, a. subsidiaire. Նպաստաւոր. օգնական. զօրաւիգ. Խոլոլ---ըշ. Խոլոլ նոնն։

Sussidiatóre, *sm.* un aide, m. օգնիչ. Խիկնոք. Խոլոլ---ըշ։

Sussídio, *sm.* subside, secours, m. 2. institution, f. օգնութիւն. Նպաստ. օգնականութիւն. Խիկնոքութ. ատաճն. 2. Հրապարակք. Խնէնոլոլնոնի Խոնէն. զրպատիճ. Խոլոլ---ըշ. Հնչիչ. 2. ֆէն. ---ըշնիս. Խոնէն։

Sussiego, *sm.* gravité, contenance, f. զգոնութիւն. շուք. Հանդուրժութիւն. ---ըշ---ըշէն. Խնոնէնէ։

Sussistènte, a. subsistant, e. անՀնաւոր. է. գոյ. կայ. Հաստատուն. գոյան. Ֆնէնոնոս։

Sussistènza, *sf.* permanence, conservation, f. état, m. 2. subsistance, f. գոյատեւութիւն. Խնէնոնացուցիչութիւն. կայն Հաստէնութիւն. 2. Նպաստ. մնունդ. պիչ. պարենաւորութիւն օլնս. Ֆնէնոնոլոլնէ. Խնոնոնոս. 2. Նոնէնոնոս։

Sussistere, *vn.* subsister. 2. être fondé, solide, valable. 3. subsister, vivre. կալ. ընել. տեւել. բանիլ. 2. լինել գոյատեւ. Հաստատուն. 3. կեալ. Ֆնէնոնոս. Խոլ ոնէնէ. գոյոնէ. 2. Խնէնէլնէ օլնս. 3. Խոնէնէ։

Sussolano, *sm.* l'est, m. Հարաւ արեւելից. Խնոնոլնոնոս ---ըշնէնոնոլ։

Susta, *sf.* corde à lier les charges des bêtes de somme, f. 2. ressort, m. յուսան, սասոն բեռանց գրաստից. 2. լար պղպջակիկ. * գոպանակ. Խնոնոնոնոնէ. 2. Խոնէնոնոնոնէ։

Essere, mettere in —, être, mettre en mouvement. լինել. կացուցանել. ի շարժման. յուզել. ---ըշոնոնոնէ. ---ըշոնոնէ։

Sustánte, (in) *a.* débout. որ յոտին կայ. կանգուն. այնպես. այսպէս Խոնէնոնոնոնո

Հոգի անվատեալ ի մարմնոյ. 5. բովանդակութիւն. գլխատար, կամն մատն. զօրութիւն (չարին). միտք. խնամք. 6. գոյացութիւն. գոյք. իրք. մատք. Տիեզերք. Հոգւոյ. 2. ըստ Հանգիսիս. 3. Տէրութիւն. 4. Ինչ՝ որ ոչ ըստ ինքեան, այլ ընդ այլում. Տիեզերք. ըստ. — ի. 2. Երկնի. պարտ (Հանգիսիս). 6. ըստ իրերի. Ներկ.

In —, *en substance, sommairement.* Համառօտիւք. սակաւուք. Խոհեմաբար.

Sustanziale, *a. substantiel, le. 2. essentiel, le. գոյացական. անձնական. կամն. 2. գլխատար. կարեւոր. երեւելի. Տիեզերք. ըստ. — ի. 2. Երկնի. պարտ (Հանգիսիս).*

Sustanzialità, *sf. qualité de ce qui est substantiel, f.* անձնատարութիւն. գոյացականութիւն. գոյութիւն. Տիեզերական.

Sustanzialmente, *av. substantiellement.* գոյացականաբար. բան գոյացականն եան. Հոգեկանբար. խոհականութեամբ. Տիեզերականաբար.

Sustanzievole, *a. substantiel, le. 3. profitable.* գոյացական. կամն. 2. մնդեղաբար. մտազիր. 3. պիտանի. բազմաշահ. Տիեզերական. 2. Երկնի. պարտ. — ի. 3. Ծիտ՝ ոչ ինչ.

Sustanzioso, a, *a. substancieux, se.* մնդեղաբար. Տիեզերի. մարմնապարար. Երկնի. պարտ.

Sustentazione, *sf. subsistance, f.* մտնդակ պահպանութիւն. գոյութի կենաց. Տիեզերական. պարտ. Ինչ՝ ոչ ինչ.

Sustituire, *va. substituer.* դնել. կացուցանել զոր փոխանակ... 2. կացուցանել երկրորդ տեառնդր. պայազատ. Երկնի ծառ. 2. Ինչի պարտ ինչ.

Sustituto, *sm. substitut, m.* Հաւասարակ փոխանակ. Վերնի. Երկնի Ներկ.

Susurrare, *vn. murmurer. 3. médire.* Շշնջել. բզզալ. 2. խոխոջել. կարկաչել. 3. չարախօսել. բրթմնջել. Հերէնտուհի. Վերշնորհ. 2. Ստուտ. 3. Հերէնտուհի. Ծիծ ինչ.

Susurratore, *sm. qui murmure tout bas, m. 2. détracteur, m.* Շշնջող. 2. բան. չարախօս. Հերէնտ Ներկ. 2. Ծիծ ոչ. Ստուտ.

Susurrazione, *sf. murmure, bruit, m. 2. détraction, médisance, f.* Շշունջ. մրմունջ. 2. բրթմնջութիւն. չարախօսութիւն. բամբասանք. Հերէնտ. 2. Ծիծ.

Susurro, *sm. bourdonnement, m.* Շշունջ. Հերէնտ.

Susurrone, *sm. chuchoteur, m. 2. calomniateur, m.* Շշնջող. Շշնջող. բրթմնջող. 2. փաղաքուշ. չարաչար. բան. բանապրիւր. Հերէնտ Ներկ. Հերէնտուհի. 2. Ստուտ. Ծիծ ոչ.

Süto, a, *a. qui a été. 2. essuyé.* եղեալ. լեալ. օրմ—ի. 2. սրբեալ. սրբեցեալ. սրբեցեալ.

Sutterfúggere, *vn. esquiver. 2. éviter.* խուսափել. խոժոժանալ. Ոխերէնել. Հերէնտուհի. Վերնի.

Sutterfúgio, *sm. subterfuge, m.* փախուստ. փախուստ Հայհոյեմանք. խուսափանք. Ոխերէնք. Հերէնտ. Հերէնտուհի Վերնի.

Sottrárre, *v.* Sottrarre.

Sutúra, *sf. suture, f.* կարան գանկի. գոլ կարեալ. Ծիծ ոչ Ոխերէնել. Ստուտ.

Suveráto, a, *a. qui a des semelles de liége.* (Հանգիսիսի) որ Ներքնեն կամ յատակն է ի անկանէ. — ըստ Հանդերձեան Հերէնտուհի (Հերէնտ.).

Süvero, *v.* Sughero.

Sovversióne, } *v.* Sovversióne.

Suvvertire, }

Suzzacchera, *sf. pain trempé dans le vinaigre et le sucre, m. 2. chagrin, embarras, m.* Հաց թաթղեալ ի գինի եւ ի շաքար. անշաքարի ի շաքարէ եւ ի շաքարէ. 2. վիշտք. Ներքնեմութիւն. Հոգի. Ծիծ ոչ Ոխերէնել. Հերէնտուհի Ներկ Ոխերէնել. 2. Ծիծ Ոխերէնել.

Suzzamento, *sm. dessèchement, m.* ցամաքեցուցանելն. Ծիծ.

Suzzare, *va. sécher petit à petit.* ցամաքեցուցանել առ սակաս սակաս. Ոչ՝ ոչ ոչ Ծիծ.

Süzzo, a, *a. sec, che. maigre.* չոր. ցամաք. ազազուն. վտիտ. Ծիծ. Ներքնեմ. Ներքնեմ. Ստուտ.

Svagamento, *sm. évagation, distraction, f.* խոտանեմութիւն. աստանդութիւն. ցրութիւն մտացդողութիւն. Ներքնեմ. Ծիծ Ոխերէնել. Ներքնեմ Ներքնեմ Ներքնեմ.

Svagare, *va. détourner, distraire.* խոտանել. խոտան լինել. գրաւեալ զանել. ի բաց գնել. Ներքնեմ Ներքնեմ. Հան օգնե.

Svagársi, *vp. se dissiper, se détourner. 2. se dissiper, s'amuser.* գաղթել. ի գործոց պարապել յայլ իրս. 2. զոր առնուլ. գրօսնուլ. Ոչ՝ ոչ Ոխերէնել. Ներքնեմ Ներքնեմ. Ոչ՝ ոչ Ոխերէնել. Ներքնեմ Ներքնեմ. Ներքնեմ Ներքնեմ. Ներքնեմ Ներքնեմ. 2. Ներքնեմ Ներքնեմ. Ներքնեմ Ներքնեմ. Ներքնեմ Ներքնեմ.

Svaliare, *v.* Variare.

Svaliato, a, *a. paré, enjoué, e. զարդարեալ պերանս զարդու. պճնեալ. սահմանեալ. Ներքնեմ Ներքնեմ Ներքնեմ. Ներքնեմ.

Svaligiare, *va. tirer de la valise. 2. dévaliser, voler.* Հանել ի պայուսակէ. 2. կողոպտել. յափշտակել. գերծանել. Հերէնտուհի. Ներքնեմ Ներքնեմ. 2. Ստուտ. Ներքնեմ.

Svalorire, *vn. perdre sa force.* տկարանալ. անզանել ի զօրութենէ. Ներքնեմ Ներքնեմ Ներքնեմ.

Svampáre, *vn.* } *s'évaporer, perdre son feu,*

Svampársi, *vp.* } *s'éteindre.* ցամաքել. զարդ գալով. կորնչել (բոցդ. մխոյ). ընդանել. (Ներքնեմ. Ներքնեմ) Ներքնեմ Ներքնեմ. Ներքնեմ.

Svanare, *va. nettoyer le poil.* բամբել. ի բաց Հանել. մազել. գանազան մազ. (ըստ Ներքնեմ) Ստուտ. Ներքնեմ Ներքնեմ. Ներքնեմ Ներքնեմ.

Svanimento, *sm. évanouissement, m.* զրուծ. փարատումն. լուծումն. Ստուտ օմ—ոյ. Ներքնեմ.

Svanire, *vn. s'évanouir, s'évaporer. 2. disparaître. 3. s'abaisser. 4. manquer, ne pas reussir.* զարուք եալնել. ցամաքել. փարատել. ցրուել. ցնդել. 2. անհետանիլ. չերքնել. չերեւել. 3. խոնարհեցուցանել. ոտնակոցուցանել զանձն. 4. չամրանի. ի դերեւ եալնել. Ներքնեմ Ներքնեմ Ներքնեմ Ներքնեմ. Ներքնեմ Ներքնեմ. 2. Ներքնեմ Ներքնեմ. Ներքնեմ Ներքնեմ. 3. (Ներքնեմ) Ներքնեմ Ներքնեմ. 4. Ստուտ Ներքնեմ. Ներքնեմ Ներքնեմ.

Svantaggio, *sm.* *désavantage*, m. Désavantage, préjudice, préjudice, désavantage, inconvénient, préjudice, dommage, préjudice, préjudice, préjudice

արագութիւն. կայսաւորութիւն. խոնիկ. լեռնութիւն. լեռնէն.

Sveltire, vn. *être svelte.* լինել նուրբ եւ երկայն (չհաստացող). ընել, ինձ սուտ ելնել.

Svélto, a, *a. arraché, e. 2. svelte. 3. léger, elesté, vif, ve.* խլեալ. 2. երկայն եւ նուրբ. թրթռատպար. վայելուչ. 3. կայտ. արագ. թեթեւաշարժ. կայտառ. յոյս. փեթռուն լեզուով, բեկեալ. 2. ընդիր. ինձ սուտ. 3. նեղ. արիւն. խոնիկ.

Svenamento, *sm. incision, rupture d'une veine, f. կտրուածք, յատուածք երակի. փոսոր ոեռնելի, բեկում.*

Svenare, va. *couper les veines, tuer.* Հատանել, խզել գերպայ. սպանանել. փոսորոշել ոեռնս ելնելոյ.

Svenenare, va. *ôter le venin.* ի բաց խօտանել, բառնալ զթոյնն. նեռնէնին ոեռնափ, նեռնարհել.

Svenevolággine, *sf. mauvaise grâce, f.* անշնորհութիւն. անհամապատշաճութիւն. լոկոթիւնելի. խոնելոյ հարեալն. խելառութիւն.

Svenévole, a. *désagreable, gauche.* անշնորհ. անշնորհեղ. ապիղ. չախորժելի. լոկոթիւնելի. ոեռ. խոնելոյ.

Svenevolmente, *av. maussadement, grossièrement.* անշնորհեղ. անշնորհապես. անճաշակ. խոնելոյ նման իւր.

Sveníménto, *sm. évanouissement, m.* թաւալել. նուազութիւն. պոչալ.

Svenire, vn. *s'évanouir, défaillir.* Թաւալ.

Svenirsi, *vp.* Ինալ. թաւալանալ. նուազել. պոչալ.

Sventare, va. *e n. éventer, donner de l'air. 2. éventer la mine. 3. prendre l'air. 4. manquer, avorter.* Հոսել (գործեան). * երեսել. 2. Հասանել գեռնագործս Հակառակ իրը նեռնեցին. անպիտան առնել զակառ իրենտրելոյն. 3. սաթաւծանել ի բաց, յարեւտս. 4. յաջոգել. ի գերեւ երանել. (դատապարտել. 2. պատնեշն պատել ըստ պոչի. 3. ելանել. ինձնեռ խոլելի. 4. պոչ ելնել. բառ ինձնեռ.

— la vena, *saigner, tirer du sang.* արիւն Հանել. երակ Հատանել. ելն ալիւ.

Sventato, a, *a. éventé, e. 2. écervelé, e. fableau.* սաթաւծեալ. 2. ինձնեռալ. ապիղ. ի մտաց անելալ. անհամնեռ. բառնելոյ ինձնեռալոյ. սակաւամտութիւն. 2. ոեռ պոչելոյն ինձնեռ. պոչնեռ.

Sventolamento, *sm. action d'éventer.* Հոսելն. սաթաւծանելն.

Sventolare, va. *éventer.* Հոսել. * երեսել. սաթաւծանել.

— *vn. voltiger au gré du vent.* Հոդմանել. Հոդմապար լինել. սպրուելելի. սաթաւծել ի Հոդմէ. բառելոյ սակաւ ելնելոյ. խելառելոյ.

Sventrare, va. *éventrer.* Հանել զփորախտ. պոչելոյ ելնելոյ.

Sventrarsi, *vp. se tuer. 2. fig. manger à ventre déboutonné.* Տեղնալ զթրեվսկն իւր. անձին առնել. խոցնալ զթրեվսկն իւր. 2. ինձնել. խնդալ. պոչելոյ ելնելոյ խոնիկ. պոչելոյ ելնելոյ. 2. ինձնեռ ելնելոյ.

Sventúra, *sf. malheur, m.* աղետ. թշուառութիւն. չարիք. դէտ. գէտնի. ելոյ.

Sventuratamente, *av. malheureusement.* թշուառաբար. չարիք. ելոյ իւր.

Sventurato, a, *a. malheureux, se.* Հէք.

Sventuróso, *i* թշուառական. եղելի. ելոյ.

Svenúto, a, *a. évanoui, e. 2. faible.* թաւկոտեալ. նուազեալ. 2. ապար. պոչելի. 2. ելոյ.

Sverghegglare, va. *fouetter, battre de verges.* Խոյեել. բրտնեն առնել. լերկ ելոյ ոեռ.

Sverginamento, *sm. viol, m.* խարդաւանութիւն. պղծութիւն, ապականութիւն կուսի. ելն պոչ.

Sverginare, va. *abuser une fille. 2. entamer, commencer à se servir de qc.* յաւնել. խարդաւանել. ապականել զկոյս. 2. սկսանել վայելել. ի կիր արկանել. ելն պոչելոյ. 2. ելոյ լինելոյ պոչելոյ.

Svergógna, *sf. injure, f.* նախատինք. ելնելոյ. ոեռնելոյ.

Svergognamento, *sm. effrontterie, f.* անամօթութիւն. լկտիութիւն. եռեռոյելի.

Svergognare, va. *déshonorer, couvrir de honte. 2. violer, forcer.* յամօթն. անպատուել. առանել. նշանակել. 2. խոյսանալել. բանապարել. լեզել. ապիղ պոչելոյ. 2. ելոյ պոչելոյ. բառնալ լինել.

— *un avoir honte.* ամօթել. եռեռոյել.

Svergognatézza, *sf. effrontterie, f.* անամօթութիւն. լկտիութիւն. եռեռոյելի.

Svergognáto, a, *a. impudent, effronté, e.* անամօթ. լկտիոյ. յայտառ. պոչել. պոչելոյ.

Svernamento, *sm. temps que l'on hiverne, m.* ժամանակ ձմերելոյ. ձմերելն. ելոյ ելոյ ելոյն. ելոյ.

Svernare, va. *hiverner, passer l'hiver. 2. sortir de l'hiver. 3. gazouiller, chanter au commencement du printemps.* ձմերել. անցուցանել զձմեռն. 2. անցանել ձմերոն. 3. երգել, ճաւոտել. Հեռանդ ի սկիզբն գարնանոյն. ելելոյ. ելելոյ ելելոյ. 2. ելել ելելոյ. պոչելոյ. 3. ելոյ ելոյ ելելոյ ելոյ.

— *va. faire passer le quartier d'hiver en quelque endroit.* անել, պարել ի ձմերոցի. ելելն պոչ ելելոյ ոեռելոյ. ելե ելոյ. ելելե պոչ ելելոյ ելելելելոյ.

Sverre, va. *arracher.* խլել. կորզել. ելոյ.

Svertare, va. *vider le fond des filets. 2. fig. divulguer.* Հանել. ընդել զինչեն ծոց ապաքինին. 2. ի վեր Հանել. գրապարակագիր առնել. պոչ ելելն պոչելոյ. 2. ելոյ պոչելոյ.

Sverza, *sf. écharde, f. éclat de bois, m. 2. chou vert, m.* չիզ փայտ. կրկնատ. բեկոր. 2. ատամնական կաղամբ. ելել ելելոյ ելոյ. ելելե. ելելե. 2. պոչ ոեռ ելոյ.

Sverzare, va. *reboucher avec des éclats de bois.* խնալ կրկնավոր. ելելելոյ ելելն բեռելոյ.

Sverzársi, *vp. éclater.* Ձեղքել. Լերուս Լերուս Հեչտանել. Խել Խել ելուրէե, Խոլըլմե։

Sverzáto, a, *a. un peu éclaté.* Փոքր մի Ձեղքեալ. Ալ մեծէ Խոլըե։

Svesciare, *vn. faire des vents. 2. redire tout ce que l'on sait.* արձակել գազս անձինս. 2. ի վեր հանել, ասել զամենայն. Խել պրոխոտ։ 2. Վեր ալ ելնելին ու լեռնակոթեն ելելըե։ ըզ ամ լըէ ըմե։

Svestire, *va. déshabiller.* մերկացուցանել ի հագուստից. ալմե. բոլոր լըէ ըմե։

Svettare, *va. étêter.* յապաղել զգագաթանալ, հասանել. կոճռալել զծայրս ծառոց. ալմե. լըրէն ասհոռնո. Խելեն ելնելե, Ըըէե Հե։

— *vn. plier.* կրճռել. Ծռել. տասանել. Խելնե. Խել Ըոն ելըե։

Svezzáre, *va. sevrer. 2. désaccoutumer.* Հասուցանել ի ստեն. անջուատել ի կաթնոյ. Ե. խափանել. բառնալ զսովորութիւն. Ալ ելնելե ելնելե։ 2. ապելնելեն Վալ ևելմելնելե. Խոյանոնո պրոխըըմե։

Svezzársi, *vp. se déshabituer. Ի բաց թողուլ զսովորութիւն.* ապելնելեն Վալ ևելըե։

Svezzáto, a, *a. déshabitué, e. 2. (enfant) sevré.* զազափալ Ի սովորութենէն։ 2. (մանուկ) ասհասնոյոց. ապելնելեն Վալ ևելմելլ. 2. Ալ ելնելեն ելնելել (Ռասսոմ)։

Sviamènto, *sm. égarement,* m. մոլորութիւն. Խոնըմ. լըէըմե։

Sviare, *va. dérouter, écarter.* մոլորեցուցանել. խոտորեցուցանել. զատուցի Հանել. Խոնըլնելե. ալըէըմե Խելան լըէըմե։

— la bottega, *désachalander.* արկանել. վերածուցանել ի գնողացն. Ալ ելնելելելեն Խըոնելնելե։

Sviársi, *vp. s'égarer.* զատանալել. ըստ ապատուի անկանել. մոլորել. ապատանել. Խոնըմե. լըէըմե. ալըէըմե Խելան լըէըմե։

Sviato, a, *a. égaré, e. 2. déréglé, débauché, e. 3. ruiné, e.* զատուցի անկեալ. մոլորեալ. մոլորական. 2. անառակ. անկարգ. Խոռնոզնալ. 3. ապերեալ. խախտեալ. Խոնըմըե. ալըէըմե Խելան լըէըմե։ 2. Խոռնոզնալ. ալելնե։ 3. Խըէըմըե. Վերան. ալըէնելնելե։

Svignáre, *vn. décamper.* գանալ. Խուսել. գալ գիշանել. Ելալե. Ալելնելե։

Svigorito, a, *a. énervé, e.* անկարացեալ. անկեալ ի զօրութենէն։ Ելալելնելեն ալելնելե։

Svilimènto, *sm. avilissement,* m. ապաքանմանութիւն. անպիտանութիւն. անպիտանութիւն. Հոռնոզնելեն. Խոլըսե։ ալ ևելելնելե։

Svilire, *v.* Avvilire.

Svillaneggiamènto, *sm. action d'injurier,* f. Ֆշտանգար. ալելնելե։

Svillaneggiáre, *va. injurier.* Ֆշտանգանել. Նախատանք բանս խօսել. ալ ելնելե ասհասնոյ, Ըզգնելնելե ալելնելե Խելան Հե։

Sviluppamènto, *sm. développement,* m. պարզելն. բանալն. քակելն. ալմե. ռոլըէըմե ալմե։

Sviluppáre, *va. démêler, débrouiller. 2. dérouler, détordre, développer. 3. dégager, délivrer.* արձակել, պարզել. լուծանել. գնաձնակեալն. 2. բանալ. մեկնել, պարզել զպատառեալն, զպարարեալն. 3. ազատել. զերծուցանել. Ելալելնել ևելի ևելըե։ ալելնելե։ 2. ռոլըէըմե Վալ ևելելնելե ալմե։ Ելեռո ևելըե։ 3. Հոռնոզնելե. Խելան Ֆիլնե։

Svilúppo, *sm. développement,* m. պարզելն. արձակելն. ալմե. ևելըե։

Svináre, *va. tirer le moût d'une cuve.* Հանել զգաղտն ի փայտակերտ հնձանաց. ևելոնելնելե ևելըե ևելելնելե։

Svincigliáre, *va. fouetter avec une houssine.* զգրաւոյծ տանել. Հարկանել գալա ազատական. Խնել, Խալե ևզոռնելե ալելնելե։

Svincolamènto, *sm. contorsion,* f. գալարումն. ռոլըմե. ալելնելե։

Svincolársi, *vp. se détacher.* ևլուծանել. ազատիլ ի կապանաց. ռոլըելնան ևելելնելե ալմե ալմե։

Svisáre, *va. défigurer.* Խաղ արել, ապականել զերեսս. Խելնելեն ևելելնելելնելե, ռոլըե։

Svisceraménto, *sm. action d'éventrer,* f. Հանելն զիրատոսիս. ռոլըելնելըոնե ևելելնելե։

Svisceráre, *va. éventrer.* Հանել ի դուրս զիրատոսիս. ռոլըելնելելնելե ալելնելե ևելելնելե։

Sviscerataménte, *av. cordialement.* անշնորհն սիրով. մեծաւ գորովով. խանդաղատանաւք. սրտի մեծաւ. սիրտիւ. սրտագին. Ճան ալ Լեռնելնելե։ Խելելնելեն

Sviscerátezza, *sf. grande amitié, affection très-vive,* f. սէրտ բարկամութիւն. խանդաղատանք. գորովք. ըստի գոմելնե. ալոռելնե։ ալելնե ևելնելոդնելե։ ալե։

Svisceráto, a, *a. éventré, e. 2. passionné, e. 3. excessif, tres-vif, ve. très-cordial, e.* որ Հանեալ են ընդերք. 2. խանդագնաց սիրով. կամ ոգի ի սէր. խանդաղատեալ. 3. սէրտ. գորովանք. խանդաղատանաւն. անչափ անշնորհի. գոռելնելելնելե ևելելնելե։ 2. ևելելնելե։ ալելնելե։ 3. Խելնե։ ևե։ ալելնե (ևելնելոդնելե)։

— *sm. intime ami,* m. սէրտ. կարեւոր բարեկամ. ֆելնելնել բարեկամիկ. ալոռելնե ալոռե։

Svista, *sf. bévue,* f. վրիպակք. վրէպք. Խանելել. ալմե։

Svítare, *va. ouvrir une vis. 2. déprier.* Հանել զմամլակն. բանալ զպտուտակ մամլով. 2. յնաս կոչել զկռուանին. զշրաւելն. Վերալ ալմե։ 2. ալելնելե Խելե ալմե։

Svitiechiáre, *va. détacher.* կորզել. Խլել. ֆելնելնելե։

Svituperáre, *va. blâmer.* պախարակել. պարասելել. ըն ելնել Խիսե. Խելլմե։

Svivagnatáccio, a, *a. très-maussade. 2. dérangé, e. qui est sans ornements.* անշնորհ. Հաղագնելե. անշնորհ չգոյ ևելե ալմե. 2. ևելե Խելելնելելնելե. ալելնելելնելե։

Svivagnáto, a, *a. sans lisière. 2. fig. sot, te. 3. maussade.* առանց եզերք. առանց պատառաձոյ. 2. մատեղոյս. 3. անշնորհ. անհեղոյ. անչահ. ևելնելոդնելե (ևելնե)։ 2. ևելի. ալելնե։ 3. ալելնելելնելե։ Խելելնելեն։

Svizlâre, va. corriger, ôter les défauts. կարձել, պահաս. յանդգնաթիւն ածել, գայթա-ղեցուցանել. պարկեշտ. խնդրելի.

Svocicchiâre, va. décrier. անուն չար շաղ-տել, գանկել. ած պղծանք.

Svogliâre, va. dégoûter. ապ, յափրանալ. ի բաց հանել. գյօժարութիւնն. ոգեխըռ-նել. խնդրելիները. խոչընդոտել. ապրե-ցնել. կեղծել.

Svogliârsi, vp. perdre l'envie. յափրանալ. ոչ կամել. չսիրտիմել. անյօժար լինել. հա-կակիր եղօտնել. ոգեվհատ. խնդրելի.

Svogliatâggine, sf. dégoût, m. յափրան-թիւն. ապրանքի թիւն. յանդգնաթիւն. անյօժա-րութիւն. ոգեխռ. խնդրելիութիւն. հոգւոյ խնդիր. խնդրելի.

Svogliatamênte, av. nonchalamment. յան-կամ. անհոգութեամբ. խոչընդոտօրէն. հա-ճարհոյական կերպ.

Svogliatézza, v. Svogliataggine.

Svogliâto, a, a. dégoûté, e. անյօժար. յա-փրացեալ. ապրանքացեալ. ոգեխռ. հոգւ. խնդ-րելեալ.

— sm. v. Svogliataggine.

Svolamênto, sm. action de voler, f. թռիչք. թռչուն. սաւան.

Svolâre, vn. voler. թռչել. ճախրել. սաւ-ռալ.

Svolazzamênto, sm. action de voleter. թռ-չռտիլն. թռչելն պոռ անդր կամ հանդար-տիկ. սաւռուլն.

Svolazzâre, vn. voleter, voltiger, voler çà et là. 2. battre des ailes, se débattre, s'agiter. 3. voltiger, flotter. թռտիլ. թռիմաել պոռ անդր. թռչել. հանդար-տիկ. * թռչուիլ. 2. սաւառնել. բոխել զիեւս ընդ միմեանս. 3. սաւառնել. հով-մանկանել. հողմահար լինել. եղեռ պերէ սաւառ. 2. ետնապարձիս սուրհան. ետրեան-ռել. 3. բռնաւիճակ եղեռ պերէ կիներ.

Svolazzo, sm. ce qui flotte au gré du vent. հողմահար, հոգեմարդ, հողմապարտ իրք. բռնաւիճակ եղեռ պերէ կեռն, սուռն նե-ռն. 2. v. Svolazzamento.

Svolazzio, v. Svolazzamento.

Svolère, va. changer d'avis. փոխել. ծայրա-խրհրդել.

Svolgere, va. détortiller, développer. 2. dé-tourner, dissuader. 3. éclaircir. 4. dispo-ser, mettre en bon ordre. պարզել. պատաս-տեացնել կամ դպատրաստել. բանալ. 2. կա-տեցուցանել. հրամարեցուցանել ի խորհր-գոյն. յոշել զմիտ. 3. յայտնել. սիրեել. 4. ի կարգ արկանել. յարդարել. պատրաս-ռել. ետ ետէ ըմբռ. դէր նետնէի սպրե. 2. ծայրագրել. ձեռնհասեցնել նկրելութեան. 3. հան-վերթիել. պետ կիներ. 4. ըրբայա ետռ.

Svôlta, sf. } courbure, f. détour, m.
Svoltamento, sm. } ծռումիութեան. թեքութեան. կամնկրումիութեան. նչելն.

Svoltâre, va. détortiller. 2. détourner, tour-ner. պարզել. բանալ զպատասխանին. մե-կնել. (զծրարն). 2. դարձուցանել. յոշել. ըմբռնել. ետ ետէ ըմբռ. դէր նետնէի սպրե. 2. նկրելութեան. սեռնհասեցնել.

— altrui, l'engager, le persuader. յհոգն յանկուցանել զոր. գիտել. ածել. հաս-նեցուցանել. ծայրագրել. ձեռնագրել.

Svoltatûra, sf. courbure, f. կրկնաւած. ծռու-թիւն. թեքտութիւն. նչել. պետրիմ. ե-րէկել. ետ ետէ ըմբռ. դէր նետնէի սպրե. 2. ծռումիութեան. պետ նչելեր. 2. ոտրտումիութեան. պետ նչելեր.

Svôlto, a, a. développé, e. 2. détourné, per-suadé, e. 3. déboîté, e. բացեալ. պարզեալ. յա-տեալ. արձակեալ. 2. յոշեալ ի մոգ. հասանեալ. 3. խոտեալ (ոտք). ոտրտեալ. ոտրտեալ. ոտրտուած. ներէկեալ. ետ ետէ ըմբռ. դէր նետնէի. 3. եերէկեան ոտնայ. ետրեալ. դերէկեալ (ոտք).

Svoltûra, sf. pli, détour, m. կրկնաւած. ծռ-ւած. ծռումած. յոշեան. եերէկ. պետրիմ. եերէկել.

Svôlvere, va. détourner, persuader. 2. dé-ployer. յոշել ի մոգ. հասանեցուցանել. 2. պարզել. բանալ. յատնանել. ծայրագրել. ձեռնագրել. 2. ուրէկ. պետրէկել.

T.

T, sm. decimottava lettera dell'alfabeto e la decimaquarta delle consonanti.

Tabaccâjo, sm. vendeur de tabac, m. ծաճա-ականն ծխախոտոյ կամ ընկաղեղոյ. ծխո-ղնեան. եղեղնել.

Tabacchiêra, sf. tabatière, f. ընկաղեղոյ տուփ ընկաղեղոյ. եղեղնի գործ.

Tabacchista, sm. grand preneur de tabac, m. որ յաճախ ի կիր արկանէ, հոգէ գինագործն. գործոնեան ծխողնեան.

Tabâcco, sm. tabac, m. ծխախոտ. ծխա-խոտ. 2. ընկաղեղ. ծխողնեան. 2. եղեղնի. գործոնեան.

Tabâllo, sm. timbale, f. ձիւռակ պղնձապատ գործ.

Tabâno, a, a. médisant, e. չարախօս. բամ-բասիր. վերծոտ.

Tabârro, sm. manteau, m. վերարկու. մեկ-նոց. լայնիկ. ծածկոց. հանդեր.

Tâbe, sf. pourriture, f. տրտուն. փտու-թիւն. փտած. նեխումիութեան. ծերտութեան. մաղտնի. ներքնաշխատ. ներքին. եղծ. ներքնաշխատ.

Tabefâtto, a, a. pourri, e. տրտեալ. փտեալ. նեխեալ. ծերտեալ. ներքնաշխատ. եղծեալ.

Tabêlla, sf. crécelle, f. 2. bavard, babil-lard, m. կռնակ. հակադանակ. 2. շատախօս. ցած. խոխոչան. խոխոչատ տիկնոջ տիկ-նոջ ընտ. 2. եերէկեան. խոչան.

Tabellârio, sm. courrier, m. ատրհանդակ. ատրհդակ. ի դիմաթէր. խոխոչ. եերէկեալ.

Tabernâcolo, sm. tabernacle, m. 4. chapelle, f. սուրբասեղան. պաշտարան սրբոյ խորհրդոյն. 2. խորան վկայութեան. վկան ժամու. 3. բարձրաստնական ի խելս Նաստ. ատ կայ

Նաւապետ ի հրամայութիւն · 4 · մասուն. Խորհուրդ ելոյից · 2 · ուշ. պետելոյին ելոյից · 3 · ի՛ւրեք ի՛ռեքնոցն ելոյից ելոյ. 4 · վերջ · տ՛ուչք · տելոյ · խոսելոյ ելոյ.

Tabi, *sm. tabis.* m. կերպաս ինչ ի մետաքս · ժիլոյ ճոպանաց · հոսք ·

Tabido, a, *a. tabide, pourri, e.* տրտիկաչ. փտեալ · նեխեալ · մեղեալ · ելոյ · ելոյ · ելոյ · ելոյ ·

Tabifico, a, *a. qui est propre à liquéfier.* 2. *infecté, pourri, e.* Հալիչ · լուծիչ · 2 · նեխեալ · փտալ · նեխիչ · ելոյ · 2 · ելոյ · փտ · ելոյ · ելոյ · ելոյ ·

Tabulario, *sm. archives*, f. pl. գիւան · տաղար մատենից · պետելոյ ·

Tacca, *sf. entaille*, f. 2. *taille*, f. 3. *brèche*, f. 4. *tache*, f. 5. *vice, défaut*, m. 6. *taille*, f. կոպան · գիծ · փորուած · 2 · փայտ կամ ծող ոգոցանեն Հատուցոց, Հշանաց · 3 · ոգոցանեն կամ առանձնաձեւ խրտնութ ի սպրտ կոպոցաց · 4 · պատ · բիծ · 5 · ելոյ ելոյ ելոյ · պակասութիւն. 6 · Հատակ · ձեռնարկութիւն. ելոյ կամ ելոյ ելոյ · 2 · ելոյ ելոյ · 3 · ելոյ · ելոյ · ելոյ · ելոյ

կամք· *god-send*, *windfall*. Հաճոյք· 10. Հաճոյ· բարձրութիւն· *Mohammedism*. 11. *apple-pie order*. պատուեր· Հանդամանք· 12. Հանգարտ· 13. Փայտ կամ ձող սղոցանեն. Նշանաց, կտրածոց· *chevaux-de-frise*. Երեք· *chevaux*· 2. Երէկ· 3. Ճիպնեի· Վերին· 4. Ութներ տե· Տուր· 5. Երբ-ուշ-ուշ վե ուրիչն ի-ուն-ուն երկրորդ-ին-ի-ի-ի երթ ալ-ուն· 6. տե· ի-ուն (Վերդ-ուն)· 7. Ի-ին-ի-ի-ի· ուն· 8. բուռ-ուն պէտի· Երբ-ի-ին· 9. Ի-ուն· Ա-բուռ· 10. պղ· պէտի· Ի-ուն· 11. Հալ· Ի-ալ· 12. Հ-ի-ուռ· 13. Վ-ին-ի-ի·

Tagliábile, *a. qui peut être taillé.* Հատանելի· կարելի· *taillable*.

Tagliabórse, *sm. coupeur de bourses*, m. քսակահատ· գանձահատ· Հատու· Ի-ուն *cut-purse*.

Tagliacantóni, *sm. coupe-jarret*, m. *ruffian*. պարծանի· *an ill-mannered man*. Ի-ուն-ուն կոտրի· ի-ին-ի-ի-ի Ի-ուն-ուն Ի-ուն-ուն.

Tagliaégna, *sm. bûcheron*, m. Մարդ-ուր· Փայտահատ· փայտահատ· *woodman*. տուն Ի-ուն-ուն Ի-ուն-ուն.

Tagliamáre, *sm. taille-mer*, m. Ծովահերձ կամ Ծովահատ· մեան ցանի հատուած ի մէջ ա-ցեալն ար Վերձու· պատառ ի ծով· Ի-ուն-ին *navire* Ի-ուն-ուն Ի-ուն-ուն Ի-ուն-ուն

Vendere a —, *vendre en détail.* Մանրմասն ասկաս ասկաս վաճառել։ Խոլա խոլա ծախել։

Essere, non essere — in checchessia, *être, n'être pas capable, propre, bon à qc.* Լինել, կամ չլինել պիտանի, պատշաճ, յարդ։ — *assente.* Գիտանալ կամ չգիտանալ գործ մը։

Tagliolini, *sm. pl. v.* Tagliatelli.

Tagliône, *sm. talion, m.* 2. *taille, f. impôt, m.* պատիժ հետ, համեմատ վնասուն։ 2. բան. հարկ։ գլուխ։ 3. Վերին հետևիս։

Tagliuola, *sf. traquenard, m.* 2. *piége, trébuchet, m.* Թակարդ երկաց։ 2. որոգայթ։ հարգ։ դարան։ Ճանապարհ իվեր եղերքին գոտի։ 2. ճեղին։ գոտի։

Tagliuolo, *sm. une tranche, f.* 2. *clouet, m.* 3. *dégorgeoir, m. knife.* կոտոր։ պատառ։ չերտ։ 2. գործի վարելոյ գինուած։ 3. կտրոց երկաթոյ։ ակիվ։ 2. Ճեղնէ ուրուըշեն ներսիկ ուռած։ 3. Ելեստրէլ սեպուկ ուներ ուռած։

Tagliuzzamento, *sm. action de hacher, f.* յօշոտիս մանր կտրուիս։ Խոլա խոլա ուռած։ ուռուցում։

Tagliuzzare, *va. hacher, charcuter.* մանր մանր Տասնակել։ մանրել։ յօշել։ — ի — ուռած ուռած։ ուռուցում։

Talacimanno, *sm. celui qui, chez les Turcs, appelle le peuple, du haut des clochers, aux heures des prieres publiques.* քարոզ կամ Տեսուիչ յաղօթիս առ Տաճկիս։ Մզկիթակոչ։ Ախուչիկ։ Խոտ օծուած։

Talamo, *sm. lit nuptial, m. epouse, femme.* (Հարսանեաց)։ Անկոհ Խոտ։ ուռ։

Talare, *a. long jusqu'aux talons.* (Սկզբնաւոր) երկայն մինչեւ ի կրկունս։ Խոտ։ ուռուցում ուռած։

Talari, *sm. pl. talonnières de Mercure, f. pl.* Ֆեւուսաւոր օզք Տիւր գիզ։ Ֆեւ. պիղանց Հերմեայ։ Ֆեւր Լեռնէն գեռաուլը ուռուցում։

Talchè, *c. de sorte que.* այնպես զի։ մինչեւ։ որպես զի։ Լեռնէն ի։ ըս — ուերեցեր զի։

Talchita, *sf. talcite, m.* ապդ Ֆեր բռաքարի։ ուռ ոչ։ ուռը Ֆուռ։

Talco, *sm. talc, m.* բռաքար։ տալկ։ Եվերեն ուռուցում։ ուռը Ֆուռը։ Ֆեւր։ Ֆուռեն։ ուռեցեր։

Tale, *a. tel, le.* 2. *quelqu'un.* 3. *celui-ci.* այնպիսի։ Նդիգանական։ 2. ումն։ որ։ 3. առ Եղյեր։ ուերեցեր։ 2. ուերեւ։ ուեր ուներեն։ ֆեւ ըսեն։ 3. ուռ։

Condursi, giugnere a —, *arriver à un tel etat, à un tel point.* չգոն վայր գալ։ Հասանել։ ալ ուերեցեր Եուեցեր։ ալ Հասեր ուներ։

— *av. de façon, de sorte, tellement.* 2. *de même.* այնպես զի։ մինչեւ։ 2. այնպես։ Նդիպակս։ Լեռնէն ի։ 2. Եղյեր։

— sia di voi, di lui, ecc. *tant pis pour vous, pour lui, ma. tenez-vous pour, tenez-lui pour.* ամ Ֆեհոս։ ձեռ Ֆեհոս։

Talea, *sf. bouture, f. nam. jeune arbre.* մանրի Նդասուսին։ ոչխեհեր ուռ Ֆուռ։ Ֆեհոս։ Նհոս։ ուռեր։

Talentaccio, *sm. talent rare, m.* չքնաղ։ գործնական պարգեւ. բնաւորեան։ Խոտ Վերնին։ հնոցեր։ Հոչեցին։

Talentare, *vn. plaire, être agréable.* Հաճոյ, անոթական վինել։ Հաճել։ Հոչոցուլ ուռեր։ ուերեցեր։

Talento, *sm. désir, m. envie, f.* 2. *talent, m. faculté.* Հաճոյք։ ցանկութիւն։ իղձ։ անոթութիւն։ 2. քանդար։ ասպանդ։ 3. քանդար։ ասպանդ։ ասուսութիւն։ Ֆեր, պարգեւ. բնաւորեան։ Տասնասրութիւն։ ասչեւ։ հոչոցեր։ 2. ելեստրոյ։ 3. Խոտ Վերնին։ Հոչոցեր։ հնոցեր։ Հոչեցին։

Mal —, *colere, haine, f. gnawing.* ախտ։ քէն։ ըշուռ։ տիս։

Mal — d'alcuno, *en dépit de.* Հակառակ, ընդ հնդեն ուրուք։ Նուռնիկեն։ ըշուռեցեր։

Talismano, *sm. talisman, m.* յատուկութ։ գրագրական։ գծագրեր։ Ըշուռեցեր։ հոռոչեր։

Tallero, *sm. un thaler, m.* գաշեկան Ֆեղ արծաթի։ Խոտեր։ ուռ։

Tallire, *vn. monter en graine.* ախտանանալ։ բնանանալ։ Տասնակ երթալ։ Խոտ — ուռ Հոչոցեր։

Tallo, *sm. pousse, f. bourgeon, m. 2. greffe, f.* չատակեղ։ բողբոջ։ 2. ասո (պատասանական։ անկիլոյ)։ Ֆեխեր։ ուռեցուլ։ 2. ա Խոտեր ուռ։

Mettere, rimettere il —, *se relever, prendre des forces, rajeunir.* զօրանալ։ մանրանալ։ Նհոս։ Վերնին։ Խոտ։ ուռեր։

Talone, *sm. talon, m.* պճեղն։ կոճ ուռեց։ Խոտեր։

Talmente, *av. tellement, de sorte que.* այնպես։ որպես զի։ մինչեւ։ Եղյեր։

Talmude, *sm. talmud, m.* ասպնդ։ վարգապետական մասեան Ֆին Հրէից։ Խոտ ուռ։

Talora, *av. quelquefois.* երբեմն։ երբեք։

Talotta, *sf.* Ֆերի։ գոտը։ գոտեն։

Talpa, *sf. taupe, f.* Խլուրդ։ Ֆեր ուեղուեր։

Talpe, *sf.* ուեռուեր։

Taluno, *a, pr. quelqu'un, e. nul.* ոք։ ումն։ ուերեւ։

Talvolta, *av. quelquefois.* երբեմն։ է ուրեք զի։ գոտը։ գոտը ուերեւ։

Tamanto, *a, a. si grand, e.* այնչափ մեծ։ այնպիսի։ ուեռուեր։ ուերեցեր։

Tamarindo, *sm. tamarin, m.* Տնդիկ արմատ։ Տնդիկ արմատ։ Հնոցեր Խոտեր։ ուերեցեր։ Ֆեւրի։ Հնոցեր։ (ուերեր Հնոցեր)։

Tamarisco, *sm. tamaris, m.* Մոլոց։ Եղյեր։ ուռուցեր։

Tambascia, *sm. amusement, divertissement, m.* գրուռանք։ զուարճասիրութիւն։ Եղյեր։ ոյուն։ Խոտ ուռ։

Tambellone, *sm. large brique dont on pave l'aire d'un four, f. 2. niais, m.* ագիւռ չոյն (առ ի գՆեռոց չատակեղ)։ 2. ֆիանդրաս։ ֆրա. ապուշ։ անմիտ։ ֆեռուեան ուերեչեղեր։ Խոտ Խոտեր։ 2. ուհոս։ ըշեղեր։

Tamburagione, *sf. accusation, f.* չարախոսութիւն։ Վերնին։

Tamburare, *va. accuser. 2. battre, frapper.* չարախոսել։ ամբաստանել։ ոյուն։ Վեր։ 2. Տարկանել։ զանազիլ առնել։ Տեռեւ։ Վերնին։ Խոտեր։ 2. ուերեցեր։

Tamburello, } *sm. tambourin*, m. թմբուկ
Tamburétto, } փոքրիկ թմբուկ · թաղել ·
Tamburière, *sm. faiseur de tambours*, m. թմբկագործ · գործիք · նուագել ·
Tamburino, *sm. tambourineur*, m. 2. *tambourin*, m. 3. *homme dissimulé, double*, m. թմբկահար · փոքրիկ թմբուկ · 3. կեղծաւոր · ներգաղտ · գաղտ · ընկեր · 2. ոխակալ · գաղտ · ոխակալել · 3. ի թէ ի ներքուստ ·
Tambúro, *sm. tambour*, m. 3. *malle*, f. 4. *lune de mer*, f. թմբուկ · 2. թմբուկ ժամացոյցի · 3. արկղ մարդ ապրուստ · 4. անասնական ձուկն · գաղտ · փոս · 2. ընդհանուր օգտակար ներկի մէջ ներկել · 3. գաղտ · ոխակալ · 4. փոքր գնդակ ·
Tambussare, *va. battre*. գան հարկահանել · ծեծել · գոչել ·
Tamerice, *sm.*}
Tamerige, *sm.* } *v.* Tamarisco.
Tamerigia, *sf.*}
Tamigiare, *va. tamiser*. մաղել · խարտիել · ներկել ·
Tampóco, *av.* (nè) *non plus, pas même*. եւ ոչ ամենևին ինչ · ոչ եւս· գաղտ ներկել ·
Tána, *sf. tanière*, f. 2. *fosse*, f. որջ · մարի · 2. խոռոչ · արտ · փոս · 2. ընդհանուր · ներկել ·
Tanacéto, *sm. tanaisie*, f. խոտ ինչ Դանան ինձնագեղոյ · վարսակեայ · ներկել · ներ ներկ ·
Tanáglia, *sf. tenailles*, f. pl. աքցան · ներկել · 2. անկիւնք · ատամնաձեւ · 3. երկաթագ պատնէշ · 4. անկիւնք նաւակապարոյ · գործոյ · ներկել · 2. գերազոյնս · ներկել · գաղտ · 3. հաւեր · գաղտ · 4. գաղտ ներկել · գաղտ · ներկել · հաւեր · ներկել ·
Tanagliare, *va. tenailler*. ատամնել · քաշել · հրատեալ ատելութեամբ · գերազոյնս ներկել · ներկել · ի գան յագանակի · ներկել · ներկել · գոչել ·
Tanè, *sm. couleur tannée*, f. թաւ խարտեաշ · ի գան յագանակի · ներկել · ներկել · գոչել ·
Tanfanáre, *v.* Tartassare.
Tanfo, *sm. goût de moisi*, m. 2. *moisissure*, f. հոտ, համ բորբոսի · 2. բորբոս · ի ծ գ · 2. ի ·
Pigliar di —, *moisir*. բորբոսել · * մղել · ի ·
Tangénte, *sf. tangente*, f. շոշափող · ներկել · ·
Tangenza, *sf. attouchement*, m. շոշափումն · գ ·
Tangere, *va. toucher*. շոշափել · մերձենալ · հպել · ձեռագ · գ · ներկել · ներկել ·
Tánghero, *a, a. grossier, e*. չիմակ · ամբարիշտ · գաղտ · ներկել ·
Tangibile, *a. qu'on peut toucher*. շոշափելի · գործ · գ · ներկել · ներկել · ներկել

Tapino, a, *a. malheureux, se.* 2. *bas, se. vil, e.* Հէք. Խղճալա. տառապեալ. 2. արշամարհ. անարգ. գեռւն. վատաբար. Տէրէն. 2. Ս.ԼԱՊ. Հոգիր.

Täppa, *sf. étape, f.* իջեւան. պանդոկի. Խան.

Tappare, *va. fermer. 2. cacher.* ապեակել. խնալ. փակել. 2. Ծածկել. Թաքուցանել. Տնօրհնել. տեղեկացնել. 2. Ներկերել. ՈՒՆԼՈՒՄԵՐ.

Tappéto, *sm. tapis, m.* սապատակ. օթոց. գաւառա. **գորգ.* Խալը. տեղիք. ՆԵՑՈՒՄ Ի

Metter sul —, *proposer, mettre sur le tapis.* առաջի առնել. արկանել. Խոսիլ էլոհի պիտի, խնամ խալերել.

Pagare sul —, *payer par voie de justice.* Հատուցանել. գաւառատան. ի գաւառատան. Հոսիլ Հաշիւներէն խոսա Հոսկերաբեր պրէտոնա խա Տիրել.

Levare, levarsi da —, *abandonner une entreprise.* Կասել ի գործոյն. Հեռուլ գործոն վասն դժուարութեանց. Ելիլն ՊԱՐՈՒՄԵՐ. Վռ Ելիլը. Տալոյ.

Tappezzare, *va. tapisser.* գորգապել. պատատովք յօրինել օթոցաց. արկանել տապատակս. Խալը ածերել. ՆԵՑՈՒՄ ԽԱՂԱԼ.

Tappezzeria, *sf. tapisserie, f.* պատատակ. օթոց. ԽԱՂԱԼԵՐԷՆ Խալը. ԵՐԻՒՆ. Խալը.

Tappezziere, *sm. tapissier, m.* պատատակաց գործ. Խալըճը.

Täppo, *sm. tampon, m.* խիզք. խնամն, Տիրեմ. ապեակ Հեղոյ. Խաթ. Ընդամ.

Tära, *sf. déchet, m. 2. tare, f. 3. exception, difficulté, f.* բարեմաս. Նուազացուցանելիք. 2. Կշիռ. Ծանրութեան անօթոց. **պարագ.* 3. Ի բաց առնուելն. գժտապրանքներէն. Խօսքերէն ուրէնէն ուր Հիսաբին տարբերու ըշէրու. Խօսկերով. ՈՒՆԼՈՒՄ. 2. ԿԱՐԱ. 3. ԱՒՀԼԻՆ. ԼԵՐՆԵՐԷՆ.

— bara, *tant bien que mal, à tout prendre.* ընդ ամենայն. Համարէն. Հէք Խաբեպան գործարան. Տիրէ ուր Խոսիներ.

Tarabuso, *sm. butor, m.* Տագնապից արագիլ. Տիրէ օր ԳԱԼԵՒԼԵ.

Taradóre, *sm. liset, m.* ատեղ օթոյոյ. ՈՒՆ ԳԱՐԱՐԱ.

Tarando, *sm. tarande, m.* խոտական կամ արագրեմաց եղջերու. Տիրէ օր Ելիլ.

Tarantella, *sf. tarentule, f.* փաղիւ. ապրանաձայնաց. ապուշական սարդ. ապուհատիկ սարդ. **սարդակ.* օձ ԵՐԻՒՆԵՑԻՒ. ՐՍԻՒՆ. 2. *v. 2 in* Tarantello.

Tarantello, *sm. te par-dessus, m. 2. la partie inférieure du thon marine.* Վերադիրք. յատկութեամբ վաճառաց. 2. փոր յատկաբեր ձկան. ԽԱՐԱՆ ԸՆԴԱՆԻ ԽԱՐԱՆ. ԽՈՒՆ ԼԻՐԱՆԻ ՏԵՐԵՐ. 2. ԼՈՒԵՐԵՐԱՆԻՆ ԵՐԷ ՈՒՐԱՀԵՐ.

Tarántola, *sf. tarentule, f. stellion, m.* կոփաձաց. Կոփածուն. Տիրէ. 2. *v.* Tarantella.

Tarantolato, a, *a. mordu par la tarentule.* Հարեալ. խայթեալ ի փաղիւէ կամ ի սարդապուհատիկ սարդէ. Տիրէ ԵՐԻՒՆԵՑԻՒՆԵՐԷՆ ՀԱՐԱՀԱՐԱԼ.

Tarare, *va. rabattre du prix.* Նուազեցուցանել. քառնալ ի գնոյ. ԽՈՒՆԵՐԷՆ ԱՊԵՂԱՆ ՈՒՐ ԳԻՒՆԸՆԱՆ ՈՒՐԱԼ. ԼԵՐՆԱՐՈՒՄ. ԳՆԱՀԱՏԸ ԽՈՒՆԵՐԷՆ. ՈՒԼ ԳՆԱՀԱՏԸ ՀԻՐԷՆ.

Tarchiáto, a, *a. membru, e.* յաղթանդամ. անդամայաղթ. Խէն ԼՈՒԼ.

Tardamente, *av. lentement.* յաւգ. դանդաղագոյն. Հեզգուխթեամբ. ՈՒԼԼ ՈՒԼԼ. ԽՈՒԼՆ.

Tardamento, *sm. retard, délai, m.* դանդաղում. յապաղումիւն. յանդագ. Ի ԿԱՐԱՆ. ՆԵՑՈՒՄ.

Tardantemente, *av. avec lenteur.* յաւգ. Հեզգուխթեամբ. դանդաղաբար. ՈՒԼԼ ՈՒԼԼ. ՆԵՑՈՒՄ.

Tardánza, *sf. v.* Tardamento.

Tardáre, *va. retenir.* յամենցուցանել. յապաղել. ունել. ԽՈՒՆԵՑՈՒՄ. ՀԵՑՈՒՄԵՐ. ՆԵՑՈՒՄ ԼՈՒՄ.

— *vn. tarder. 2. se faire tard.* յամել. յապաղել. անապանել. 2. ապատանալ (աւուր). ՀԵՑՈՒՄ. 2. ՀԱՐՈՒՄԵՐ. ՈՒԼԼ ՕՐՆ.

— ad alcuno, *tarder.* անձակ յոյժ ունել (ի անանձել). անձրաւ. չուշել ՕՐՈՒ. ՈՒԼԼ ՈՒԼԼ ԽՈՒՆԵՑՈՒՄ. ԱՒՆԼԼԵՐ ՈՒԼԼ ՀԱՐՈՒՆԵՑՈՒՄ. ՆԱՒՈՒՆ ՈՒԼԼ ՈՒՆ ՕՐՆԵ.

Tardétto, a, *a. un peu lent, e. 2. un peu tard, e.* փոքր մի ապանան. ապարեմի մի ՀԱՐ. ՀԱՐ ՀԱՐ, ԽՈՒԼ.

Tardézza, *sf. retard, m. lenteur, f.* յամրաբերեան. Հեզգուխթեան. դանդաղաբերեան. յամրագ. ՀԵՑՈՒՄ. ՀԵՑՈՒՄ. ՆԱՒՈՒՆ.

Tárdi, *av. tard. 2. lentement.* ապրաժամ. անագան. յամբ. 2. դանդաղանաբար. գանդաղագոյնս. ԼՔՏ. 2. ԽՈՒԼ. ՈՒԼԼ ՈՒԼԼ.

Al —, *tard, déclin.* անագանի. ԼՔՏ. ՈՒԼԼ ԽՈՒՆ.

Tarditá, *v.* Tardezza.

Tardivo, a, *a. tardif, ve. lent, e. 2. mûr, e.* յամբ. անագան. ՈՒԼԼ ՈՒԼԼ. ԼՔՏ ՈՒԼԼ. ԼՔՏ ՆԵՑՈՒՄ.

Tárdo, a, *a. tardif, ve. 2. grave.* յամբագոյ. դանդաղագան. դանդաղագին. յՈՒԼ Հեզգ. 2. Ծանր. Հզօր. ապէր. ՈՒԼԼ ՈՒԼԼ ԽՈՒՆ. ԽՈՒՆԵՑՈՒՄ. ՀԵՑՈՒՄ. ՈՒՆԼՈՒՄ. 2. ՈՒԼԼ. ՈՒԼԼ.

— *av. tard.* յամբ. անագան. 2. ընդ երեկս. անագանի. անժամ. ՀԼԼ. 2. ՈՒԼԼ ԽՈՒՆ.

Targa, *sf. targe, f.* վահան փայտեայ. վահանակ. ՀԱՒՈՒՆԱՆ ԽՈՒՆԵՑՈՒՄ ԽՈՒՆԵՑՈՒՄ ԽՈՒՆ.

Targata, *sf. coup de targe, m.* Հարուած փայտեայ վահանաւ. ՀԱՒՈՒՆ ԽՈՒՆ ՈՒԼԼ.

Targóne, *sm. estragon, m. 2. grande targe, f.* Նոսիճ. չամաչաբեր. 2. վահան մեծ փայտեայ. ԽՈՒՆԵՑ. ԽՈՒՆԵՑՈՒՄ. 2. ՈՒԼԼ ՈՒԼԼ ՀԱՒՈՒՆ ԽՈՒՆԵՑՈՒՄ.

Tariffa, *sf. tarif, m.* չափաբարութիւն, որ ՀԱՒՈՒՆ գնոյ. ասկ. գինք (վաճառաց) կերակրոյ). ԽՈՒՆԵՑ. ՀԵՑՈՒՄ. ՆԱՒՈՒՆ. ՀԵՑՈՒՄ ՆԵՑՈՒՄ.

Tarisca (far), *manger en compagnie.* ակաղ Նակից լինել. ուսել ի միասին. ՀԵՐՈՒՄ. ՀԵՐՈՒՄ ԽՈՒՆ.

Tarlare, *vn. se carier, se vermouler.* փսիլ. բառասակեր. որդնալից լինել. ԽՈՒՆԵՑՈՒՄ ԼՔՏ ՈՒՆԵՑՈՒՄ.

Tarlato, a, *a. vermoulu, e. 2. ancien, ne.*

արդալից • փակալ • կերեակ • 2 • հին • հնամոլ • հնաբուհնել • կնոքոտ • 2 • կոպ •

Tartatúra, *sf.* **vermoulure**, f. փոշի կերածող կամ կրծուածող արուեստ • 2 • որ կերնին •

Tárlo, *sm.* **ver**, m. 2. **vermoulure**. f. ուտիճ • արդի փոլսի • 2 • փոշի կերածող արուեստ • խոշոր • 2 • 2 • որ կերնին •

Aver il — con alcuno , **avoir une dent contre qn.** լինել ցասուցիակ ընդ ումիք • ունել • որս • պերնել ի հասարակին, ընդեալ ջնել •

Tárma, *sf.* **teigne**, f. ցեղ • ձև • ուտիճ • կնվել •

Tarmáto , a, **a. rongé des teignes.** ցեղակերթ • ցեղակերթեալ • ձևուտեալ • կնվել կերնին • կնվել •

Taroccáre, **vn. s'emporter.** 2. **jouer tarots.** ապաղաղել • զայրանալ • ցասնալ • 2 • խաղալ տարոտս • խոտնելնիս • կոտորանիս • 2 • խոշոր գնահատ •

Tarócchi, *sm. pl.* **tarots**, m. pl. տարոտ • ապդ ինչ խաղու քարտերից • 2 • քարտեր տարոտ խաղու • խոշոր • պր նեվ տեղը ջոկ • 2 • խոշոր տեղաբնոր •

Tarpáre, **va. rogner les ailes.** 2. fig. **ôter les forces à qn. չապաւել • զվնաս • կոտրել զվնասուցա • 2 • նուազեցուցանել • տկարացուցանել • ջոկ • խոտի ջանալորելնե ապ • ջանալան տեղը • 2 • կոտրելնիսն տեղը • ապ •**

Tarsia, *sf.* **ouvrage de marqueterie**, m. 2. **avare**, m. գործած ինչ գոյնագոյն փայտերը ընդելուզելով • 2 • կծծի • կծիր • ընդնիգ • խոշորապես է ծածկել ես • 2 • խոշոր • խոշոր •

Társo, *sm.* **tarse**, m. գնդի գնդաձև • 2 • ներքնական կիճ • 3 • ծիր , եզր գնան • ներքոն • 2 • ներքնական վերջին • 3 • կեղ տեղը , ներքնը •

Tartagliáre, **vn. bredouiller.** թոթոթվել • վեր ներ • ներքնել •

Tartagliône, *sm.* **bredouilleur, bègue**, m. թոթոթվաղ • քաղթնական • վերներ •

Tartána , *sf.* **tartane**, f. տարտանացի նաւ • ներնոն •

Tartara, *sf.* **tarte**, f. գան, կարկանդակ ի նշոյ եւ ի շաքարէ • գոռոզել վե վերերնի գերերե •

Tartáreo , a, **a. du tartare, infernal**, e.

Tartarésco , a, **tartarien** • գժոխական • ուտիճի • ճիճնոնելի •

Tartarétto, *sm.* **tartelette**, f. կարկանդակ փոքրիկ • ինչ • ներերե •

Tártaro, *sm.* **tartre**, m. 2. **tartare**, m. փոշ, սեղ գինւոյ • տարտ • 2 • տարտարոս • սան. գոռոզանալոյ • անդունդ • գժոխք • ներոն գոյնոնոյ • 2 • ուտիճ • ճիճնոնելի •

Tartarúga, *sf.* **tortue**, f. 2. **écaille**, f. կրպ • 2 • խեցի, պատանք կրպից • ներոնոյ • 2 • ներոնոյ ներք • գոյ •

Tartassáre, **va. maltraiter.** նեղել • գրանել • չարչարել • խուճ • ներնոնոյ • ներոնելնիս •

Tartúfo, *sm.* **truffe**, f. արմտակ • գետնաճաշնոյ • ներեոն • ներ ներնոյ •

Tásca, *sf.* **poche**, f. 2. **gibecière**, f. քսակ • հանդերձից • գրպանակ • գրպան • 2 • պարկ մսեղաց • ցեղ • 2 • ներնոյ •

Tascáta, *sf.* **une pleine poche**, f. գրպանակ մի • պր ցեղ գեղ •

Táso , *sm.* **tartre**, m. մրուր , սեղ գինւոյ, ներոն • ներնոյ •

Tássa,) *sf.* **taxe**, f. սակ • չարիչ • բաժ •

Tassagióne ,) *sm.* **pr.** — սակ • չարիչ •

Tassáre, **va. taxer.** չարիչ արկանել • չարիչ ի վերայ գնել • 2 • գին արկանել • գին հասնել • 3 • սահմանել • հասատանել • կարգել • գնել • 4 • սպրանալ • պահպանալ • պարսաւել • նշանագրել • ամբաստանել • սալ գրոնոյ • 2 • ջնոյ ներոն • նոր ներոն • 3 • հարք վերջոյ • նեղոյ • ոչ ներոն • ներնոնելնիս • ոչ ներոն • ներնոնելնիս • տալ •

Tassativamente, *av.* **précisément, distinctement.** ճշդիւ • ճշդրիտ • մի քան մերնի • կարգաւ • ներեր ներեր • ներնոյ ներ • ներոն •

Tassazióne, *sf.* **taxation**, f. արժէգնիք • գին առ սահմանեալ • սակ • նորէ ներոն • նորէ ջնոյ •

Tassellâre, **va. marqueter.** ապրանքել, ընդելուզանել գոյնագոյն կոտորս • երկին երկին յօրինել • ներ ներ ներներնելնիս ներ ներ ներնելնիս • ապ • ներոն •

Tassellétto , *sm.* **enclumeau**, m. սալ փոքրիկ • ներ • ներ •

Tassello, *sm.* **collier de manteau**, m. 2. **petit carré**, m. 3. **matrice**, f. **coin, carré d'effigie**, m. ոճիր վերարկուի • 2 • չորքոտանի կոտոր փայտի • քարի, կամաց ի կարկատանի կամ առ ի զարդ • 3 • ներեր, գրոշիչ երկաթի դահեկանաց • նոյն վերոնոյ ցեղոյն ներոնոյ • 2 • ներ • ներեր ներոնի ներ, ներոնոյ • ներոյ ներ • ներ •

Tassétto , *sm.* **tas** , m. **fourreau** սակրեզաբանոց • ներ • ներ •

— a mano , **canon** , m. ծակ երկաթի առ ի ձակերէ • ներեր ներնի ներ ներ ներ ներ ներոնոյ ներոնելնիս • ներնի •

Tassia, *sf.* **thapsie**, f. պրեակ • ներ ներ • ներներոն •

Tásso, *sm.* **if**, m. 2. **blaireau**, m. 3. **enclume**, f. գեղձ • ներ ներ • 2 • ներոնոյ ներ ներոյ • գորշուկ • 3 • ներ • ներոնոյ (ներ ներ ներնել) • 3 • ներ •

Tassobarbásso , *sm.* **bouillon-blanc** , m. ներոնոյ • գոգնոյ • ներոն ներ • ներոյ ներոյ • ներոյ •

Tásta, *sf.* **tente**, f. **bourdonnet**, m. 2. **ennui**, m. **gêne**, f. պատրոյգ վերոյ • 2 • տարտուկ • վերոյ • ներոնելնիս • ներոնոյ • ներ • ներնելնիս • ներնելնիս • 2 • ներներ • ներներնիս •

Tastáme, *sm.* **touches d'un instrument**, f. pl. ներ ներ ներ ներ

կարգ առեղծվեց նաւագործաց· լինելոյ պէս լեռն· պէսլեռն։

Tasteggiamento, *sm. attouchement*, m. շօշափելն· շօշափումն· ոսկռումն։

Tasteggiare, *va. toucher*. շօշափել· խարխափել· 2· Հարկանել· նուագել· ոսկռմամբ· 3· (ւշ.ւէ) յուշել։

Tastiera, *sf. clavier*, m. բանալիք· ատեղանդ, ուր ձեռնադիր նուագագործաց· լինելոյ պէս լեռն· պէսլեռն։

Tästo, *sm. le toucher*, m. 2. *essai*, *examen*, m. շօշափումն· շօշափելիքն· 2· զննութիւն· փորձ· քննութիւն· ոսկռումն· գնալոյ· 3· ինքնին։

Andare al —, *aller à tâtons*. երթալ առ խարեփոփ· խարխափել· խօսոյս խօսոյս ընդոն։

Toccar un —, fig. *tâter le pouls à qn. sur une affaire*. խուզել, գտանել զմտաց ուրուք գիրոյ ինչ· պէսլեռն ընդնկանին խօսոյսն։

Tasti, *pl. touches*. ատեղնադիրք, ատեղանդք, աստղանդք տաւերի, նուագագործաց· լինելոյ պէսլեռն։

Tastóne,) *av. à tâtons*. առ խարեփոփ· կու-

Tastóni,) րծաբար· խօսոյսն խօսոյսն· տեղ տեղ-ըստ ինչ· աբայոտն։

Tattamélla, *sm. bavard*, m. շատախօս· շաղփաղփ· ընդհնին· պէսլեռն։

Tattamellare, *vn. caqueter*. շաղփաղփել· շատ խօսել· սէր տեղւոյն ընդհնին պէսլեռն։

Tättera, *sf. défaut*, *vice*, m. 2. *minuties*, *niaiseries*, f. pl. *մխոտ· բիծ· թերութիւն*· 2· չնչին, դատարկապ իրք· տեսիք· ոտանաւոր· ինչութիւն· 2· տղ· չնչ։

Tättica, *sf. tactique*, f. *պրակտա կարգելոյ կամ շարժելոյ զգօր ի մարտի· տեղիութիւն, յարգարտնեն մարտի· տեսիք ընդհնին պէսլեռն։

Tätto, *sm. le toucher*, m. շօշափելիքն· կարգաւորութիւն, զգայութիւն շօշափելոյ· եւ տեսիք· ընդհնին լեռն։

Tatúsa, *sf. tatou*, m. *armadille*, f. *թռչունանման· գոմեշոց ամասուն· ուր ոչ գիտեմ· ընդհնին պէսլեռն։

Taumatúrgo, *sm. thaumaturge, qui fait des miracles*, m. *զարհուրելագործ· գործելոյ հրաշս*։

Taunä, *sm. damasquinure*, f. *գանմասկայի գործած· գոգաղ· ուլիք, կնոջ ընդհնին պէսլեռն էր*։

Tauricida, *sm. tueur de taureaux*, m. *ցլասպան· գոռալ ընդհնին պէսլեռն*։

Taurino, a, *a. de taureau*. *ցլոյ· գոռոյս գնդնին պէսլեռն*։

Taüro, *sm. taureau*, m. *ցուլ· 2· ցուլ առնական· գոռալ 2· պէսլեռն ընդհնին պէսլեռն*։

Tautologia, *sf. tautologie*, f. *նոյնաբանութիւն· ինեղեր ընդ տեսիք*։

Taverna, *sf. cabaret*, m. *taverne*, f. *գոգնեզանոց· ապրանքասեղանի· ուլիք*։

Tavernájo, *sm. cabaretier, tavernier*, m. 2. *boucher*, m. 3. *crapuleux, ivrogne*, m. *կրպակապետ· ապրանքասեղանի· 2· մսավաճառ· 3· գինեմոլ· արբեղ· ուլիքնեին· 2· գոռալ· 3· գեղէն։

Tavernière, *sm. ivrogne*, m. 2. *gargotier, cabaretier*, m. գինեմոլ· 2· ապրանքասեղանի· գինի· ընդհնին· 2· ուլիքնեին։

Tavola, *sf. table*, f. 2. *table à manger*, f. 3. *bureau*, *comptoir*, m. 4. *planche*, f. 5. *tableau*, m. 6. *toutes tables*, f. pl. 7. *registre*, m. 8. *table*, f. *index*, m. 9. *alphabet*, m. 10. *un carre*, m. 11. *ressource*, f. *սեղան· սոխասան· 2· սեղան կերակրոց· 3· սեղան գնաւոյական· 4· տախտակ տեւոց, սասկերագ ի գիրս· 5· պատիր· նկար· 6· ազգ խաղաս· տախտակաձեւ· 7· արձանագիր· դպրոցներուն· մատեան· 8· ցանկ· գիր գլխոց· 9· պատիս· այբենարան· սոխասան ազիսբանաց· 10· չորեքկոտի անզգամ նշանագրաց· 11· օգնականներ ընդհնին· ուլիքս· 2· ինչ ուլիքս· 3· ուրուն պեսինեսիք· ընդհնին· 4· ինչին· սեինալուրս խօսոյս խոհոյսը· խոսվեր· 6· պր նեվ խովլա ցյաս· նաս· 7· պեսիներ· 8· ընդհնին· խոսվ· գոյնիք· 9· նվեցի պր խոհինեի· 10· խոսվոսնեիպ պեսրն պեսվեսի ենոսլուն· 11· ինեսիքն· եոսլոչ·

Mettere, *far* —, *tenir table*, *faire des repas*. սրկանել սեղան· հայիցդիքն· կոչանոց առնել· ձեռնունդ գործել· ընտել վերջին· ընդհնին ինչին։

Mettere in —, *servir à table*, *mettre*, գնել ի սեղան զիրակուրս· ուլիքնեայ ինեսիքներս։

Mettere là —, *préparer la table*, *mettre les couverts*. յօրինել, կազմել, պատրաստել զսեղան· ուլիքնեայ ինեսիքներս։

Levare la —, *desservir*. բառնալ· ժողովել զսեղան· ուլիքնեայ ինեսիքներս։

— rotonda, *l'ordre de la table ronde*. կարգ ինչ ինեսիլոց· եոսն ոեեեսվեր ընդհնին էոսն։

Tavolacciájo, *sm. faiseur de larges de bois*, m. *գործիս փայտակ վաճառաց· տասն եօթն նետեան*։

Tavolaccino, *sm. huissier*, m. *նուիրակ· սպասաւոր սոսնեսվոյապ· սիեսն լոոոլոոս*։

Tavolaccio, *sm. bouclier de bois*, m. *վահան· սպար փայտակ· տասնեսն ընդհնին*։

Tavolare, *va. planchéier*. 2. *arpenter*, *mesurer*. սոխասանական սահեղ· գործել· գրաւական սոխասանագ· 2· չափել զանգասան ինչին սեինեսիքս· 2· սեինեսի հիսոոլնեի ինեսի եոլնեի։

— *vn. faire partie remise aux échecs*. ՀԱ-ՀասաԹ լինել ի սասրինչ խաղս· ասրնեսնեի· տասն, սահասս հնեսլոչ ընդհնին· ինչ ոչնեի։

Tavolata, *sf. une pleine table de convives*, f. *բազմասեղան· բազում անգամ· ժողով անգամ· նաիպագ· սէր ուլիքնեասս ոեեեսվոյապ· սիեսն*։

Tavolato, *sm. plancher*, m. *boiserie*, f. 2. *soupente*, f. *սոխասանական չասակ· գրա· 2· վերնասրակ· վերնասան· սրբական· ինեսիքս սեեեսիքս· 2· ոեեեսվ սեսի· ինեսն եոլ*։

Tavolatóre, *sm. arpenteur*, m. *գետնաչափ· անգասրակ· սեեեսիս ենեսլոչնեին*։

Tavolatura, *sf. arpentage*, f. *գետնաչափութիւն· չափելն զանգս· սեեեսիս ենեսլոչնեի*։

Tavolélla, *sf. petit échiquier*, m. 2. *tablette*, f. *սասպան փաքրիկ· 2· սոխասան մանեսնաց (յորմէ գրելն առնելիք)· սեեեսի· ոեիլոչնեի ինեսիքոոլ· 2· (եոլնեի եոլն) դալ ճահոս· ոլ-վեսլ ինեսիքս։*

Tavolélło, *sm.* bureau, comptoir, m. սեղան հաճախորդաց. գիշերիկիա. վերակա.

Tavoletta, *sf.* petite table, f. 2. petit tableau, m. 3. palette, f. 4. tablette, f. 5. planchette, f. սեղան փոքրիկ. 2. պատկեր, նկար փոքրիկ. 3. երանգադաշ. պատկեր նկարչաց. 4. տախտակ մանեակ (առ ի գրել ի վերայ). 5. սեղան ինչ չափիչ. փուշտ ոսկերչաց. ոսկերիզ. 2. փուշտիկ բանվիչ. 3. բանվորական դգալ բոցաղեղ. 4. (ծովայն էկեղ) հարվածք ծովին. 5. դեր Նիվ փշոյ ալեկոծութեան.

Tavoliere,) *sm.* damier, trictrac, m. 2. banc-
Tavolieri,) quier, m. սեղանի. սեղան. սեղանակ խաղաց. 2. սեղանատեր. լուսնայատիս. խավեր. տախտակ. 2. սորդ.

Tavolino, *sm.* petite table, f. փոքրիկ սեղան. փուշտ ոսկերչաց.

Tavolozza, *sf.* palette, f. երանգադաշ. պատկեր նկարչաց. բանվորական դգալ բոցաղեղ. բոցաղեղ.

Tavoluccia, *sf.* petit tableau, m. պատկեր փոքրիկ. փուշտ ոսկերչաց.

Tazza, *sf.* tasse, f. 3. bassin, m. բաժակ. նռնաց. տաշտ. 2. բաժակ մի. 3. կոնք կամ պատնաղ մարմարիոն առատի աղբերաց. աւազան. ֆիլտան. գետաց. 2. դեր ֆիլտան. 3. լերկեր երեսոյն երեսոյնի ծովու. հովիտ.

Tazzétta, *sf.* petite tasse, f. 2. narcisse, m. բաժակիկ. 2. նարգիզ. փուշտ ոսկերչաց. 2. ղերկեր ֆիլտան. ներկեր.

Tazzóne, *sm.* grande tasse, f. տաշտ. բաժակ մեծ. պատկեր ֆիլտան.

Te, *pr. à toi, te, toi.* 2. *toi, te.* առ քեզ. քեզ. զքեզ. 2. զքեզ. ասա. 2. -ուն:

Di —, a —, per —, ecc. *de toi, à toi, pour toi. pr.* առ քեզ. քեզ. ի քեզ. քո. ուքեզ. ասա. ուքեզի. ուքեր էին.

— *tiens, prends.* առ. կալ. ա. ուշ էիր:

— *sm. thé*, m. թէյ. բոյս ինչ եւ ըմպելի. թէյ. չայ.

Teatrale,) *a. théâtral, e.* թատերք. թատերական,) *a.* թատրական. թատրերոյ. թատերոյ. պիեսային.

Teatro, *sm. théâtre*, m. թատր. տեսիլ. թատրոն. տեսրանիսկ. թատրոն, ոյտան երէյ.

Tecca, *sf.* imperfection, f. petit défaut, m. թերութիւն. բիծ. պրատ. նզեսան. լեսան. ֆասորոն.

Tecchire, *vn.* pousser, croître. բողոքիլ. բուսանել. աճել. ֆիլտերնիլ. ասճ. ֆիլտիլ էլերնիլ.

Teccola, *sf.* petite tache, f. տախտ ինչ բիծ. պրատ. թերութիւն. փուշտ լեսան. ֆասորոն.

Técnico, a, *a. technique.* արուեստական. արուեստից. ձարպագործ(ական). (լատ.երէն) տեխնոն.

Teco, *avec toi.* ընդ քեզ. քեզ. ուքեզի. ուքեզոնից.

Tecomécco, *sm.* rapporteur, couteau à deux tranchants, m. պր երկիսս. երէ էնչելու տեխ.

Téda, *sf. pin sauvage*, m. 2. *torche*, f. *flambeau*, m. չոճ փորի. 2. ջահ. ջահակալ. լուսարարապետ(ութիւն).) տղայ լոյ տալիճ. լեզո ուշճ. 2. ծիւղաւ (լատ.երէն).

Teddéo, *sm.* le Te Deum, m. զքեզ Աստուած երգ գոհութեան. ֆիլտերնիլ տեռեսս.

Tediare, *va. e n. ennuyer, fatiguer.* 2. *s'ennuyer.* ձանձրացուցանել. ազեսս. ձանձիր առնել. 2. ձանձրանալ. տռոնոզոնիլ. դեր սիրէր. ոչխիզորիլ. 2. տռոնոզ.

Tédio, *sm. ennui*, m. ձանձրոյքի. ձանձրութիւն. տագնապ. դեղութիւն. տռոնոզ. ոչխիզ.

Tedióso, a, *a. ennuyeux, se.* ձանձիր. տագնապիչ. ձանձրանալի. ձանձրացուցիչ. տռոնոզ.

Tegamata, *sf. une pleine casserole*, f. 2. *coup de casserole*, m. պղոյն մի. 2. ցնդրասի պղոյնի. դեր ի-ևէ տզ-. 2. ի-ևէ տզ-.

Tegáme, *sm.* casserole de terre, f. պղոյն սափրակ. ևէ-ևէ ի-ևէ-ևէ. ի-ևէ.

Tégghia,) *sf. tourtiere*, f. 2. *couvercle* (de
Téglia,) *tourtiere*), m. platine, f. տապակ. սափրակ (կաղամբադաշաց). 2. իսկ. (սապակաց. սափրիկ). 3. ամանի գլխիվայրի ի ջահաքերդուցանել գետաց. ի-ևէ-. ևէ-ևէ ի-ևէ-ևէ. 2. (ևէ-ևէ) տռոնոզ. 3. լերկեր երեսոյնաճած ոզերաց ծովի.

Tegliata, *sf. tourtiere pleine*, f. տապակ մի. դեր ի-ևէ տզ-.

Tegnénte, *a. tenace, visqueux, se.* 2. *avare, tenace, mesquin, e.* 3. *possesseur.* ամանոզ. տապոզ. կռատզ. 2. պատ. կզիր. ձղճիմ. 3. տապիչ. ի-ևէ-ևէ. ի-ևէ-ևէ. 2. ի-ևէ-ևէ. 3. ևէ.

Tegnénza, *sf. viscosité*, f. ամանոզութիւն. տապոզութիւն. ի-ևէ-ևէ. 2. ի-ևէ.

Tegola, *sf. tuile*, f. 2. *brique*, f. կղմինդր. 2. թիթեղն ագիւտ. սիրէր. 2. ի-ևէ-ևէ.

Tegolája, *sf. tuilerie*, f. թիթեղ. սիրէր. ի-ևէ-ևէ ի-ևէ-ևէ.

Tegolájo, *sm.* tuilier, m. կղմինդրագործ. թիթեղ. սիրէր. ի-ևէ-ևէ.

Tégolo, *sm. tuile*, f. կղմինդր. սիրէր.

Teismo, *sm. theisme*, m. աստուածակրոնութիւն. տգոզ աստուածակոզոզ. ի-ևէ-ևէ դեր Նէ-ևէ վր տեխեիերէն ծիւղեզ.

Teista, *sm. théiste*, m. աստուածակրոն. աստուածամարմն. տգոզ աստուածակոզոզ ի-ևէ-ևէ. դեր Նէ-ևէ վր տեխեն.

Téla, *sf. toile*, f. 2. *piege*, m. *embûche*, f. 3. *peinture*, f. տապաւ. կաւ. 2. ղարան. գաւ. ևագիր. 3. ևէպ. պատկեր. ի-ևէ. 2. տռոնոզ. ի-ևէ-ևէ. 3. դեռ. ի-ևէ-ևէ ի-ևէ-ևէ. ի-ևէ.

Telájo, *sm. métier de tisserand*, m. 2. *châssis*, m. աստղի գործի. գործ աստղամանկաց. 2. չորեքկուսի չղթանակ (կապոյտ պատկերաց. նշանագրաց). ի-ևէ-ևէ (ևէ-ևէ) տռոնոզ. 2. (ի-ևէ-ևէ. ի-ևէ-ևէ ի-ևէ-ևէ) ևէ-ևէ.

Telaruólo, *sm. tisserand*, m. 2. *toilier*, m. աստղանկ. աստղ. կաստղագործ. 2. կաստղամանակ. ի-ևէ-ևէ. ևէ-ևէ (ևէ-ևէ). 2. դեռ. ուռան. դեռ.

Telegrafía, *sf.* *télégraphie.* Հեռագրութիւն. գրագրութիւն հեռուից. հեռագիր արուեստ. հեռագրի էներգիա։

Telegrafo, *sm.* *télégraphe, m.* Հեռագիր. հեռագրական հեռուստ հեռագրելիք. հեռագրելու գործիք։

Teleria, *sf.* *toilerie, f.* կտաւք. կտաւեղ. հերեանոց. գործ։

Telescópio, *sm.* *télescope, m.* Հեռադիտակ. հեռատես։

Teletta, *sf.* *toile légère, f.* 2. *toile d'or, f.* թելքաթել, բարակ կտաւ. 2. ոսկեայ. ոսկեայ ճանճուկ. խիճ գեղեց. ներքնազգեստ. 2. թեթեւ հագուստ։

Télo, *sm.* *laize, f.* 2. *espace, m.* 3. *tableau, m.* 4. *dard, trait, m.* 5. *foudre, f.* 6. *fusil, m.* յաղթութեան կատարյ. գործ. 2. անդրանկ. մէջտղ. 3. պատկեր. նկար. կնոջ նկարեալ. 4. ուրկ. զենգարեն. մթերն. 5. յանկարծական. 6. հրացան. հրացան գործի. 6. հրացանի կեղ. 2. հրանէլ. հագեն. 3. հագուստ. հագուստեղէն. կտաւեղէն. 4. զէն. մեր. 5. հրանեստ։

Telónio, *sm.* *bureau, m.* մաքսանոց. առեւտրի մաքսի. մեծ մաքսատուր. կերպարանք. կերպարանութիւն. ձեւ. տիպ. տեսակ։

Telúccia, *sf.* *morceau de toile, m.* կտաւեղ. հատ։

Téma, *sm.* *thème, sujet, m.* *matière, f.* 2. *racine, f.* նիւթ (հնաբան). 2. արմատ (առնական). հատած. 2. ուղ. ուղ իմ-ձեզիս։

—) *sf.* *peur, crainte, f.* ահ. երկիւղ։

Teménza, *sf.* երկիւղ. երկեղած։

Temerariamente, *av.* *témérairement.* յանդգնաբար. առանց խորհրդոյ. անխոհեմութեամբ. յանգգնութեան. երեսուելութեամբ իւրմ. ի վերայ. անխոհեմաբար։

Temerário, a, *a.* *téméraire.* յանդգնական. մարդ. անխորհուրդ. անխոհեմ. ի վերայ. ուղղամիտ. երեսուելի. անխոհեմ։

Temére, *va.* *craindre, redouter.* 2. *craindre, douter.* 3. *souffrir.* երկնչել. զարհուրել. զանգիտել. 2. խիղճ. երկիւղել. կասկածել. 3. կրել. դիմանալ. երեսուել. 2. երեսուել. երեսկնելութեան. ձեռնհասութեան վրայ. 3. (չէ երեսուել. ուղ.)։

Temerità, *sf.* *témérité, audace, f.* յանդգնութիւն. ծայրայեղութիւն. երեսուելութիւն. անխոհեմութիւն։

Témo, *sm.* *timon, gouvernail, m.* սանիկ. ղեկի սանիկ։

Temone, **Temóre**, ecc. *v.* Timone, ecc.

Tempaccio, *sm.* *gros temps, m.* յանի մանանակ. օդ մրրիկաց. պղտոր. ձեռն. պղտոր ձեռն։

Tempellamento, *sm.* *secousse, f.* 2. *doute, m.* *incertitude, f.* շարժուն. երկրաշարժ. տատանելութիւն. տատանուն. 2. զեղուելի մտաց. տարակոյս. երկրայելութիւն. տարակոյս. տարակոյս. 2. լճացուի. խելք. խելքէն։

Tempellâre, *va.* *secouer.* 2. *tenir en suspens.* շարժել. ձգտիլ. երկրել. տատանելացուցանել. տատանել. 2. զեղուել. ի վարան. ի տարակոյս կացուցանել. տարտնի. տալ տարնի. 2. լճացուցանել. խելքէն դարձնել։

— *vn.* *chanceler, hésiter.* զեղուել. զանգիտել. վարանել. ձգտիլ մտաւք. լճացուցանել. երեսուել. երեսկնել. երեսկնելութեամբ ընել։

Tempellata, *sf.* *tintement, bruit, m.* ձայն.

Tempello, *sm.* (*Sbrâm quâuquang gêng Jêj Tsuâng.* ինչ ինչ են տիւ. տալը են տիւ. տիւ. տիւ։

Tempellône, *sm.* *sot, niais, m.* 2. *irrésolu, incertain, e.* ի տարակուսանս գտանգոյր. անմիտ. 2. վարանոտ. տիւ. տալը։ 2. ինչ ինչ տալ ինչ. տալ. տալ։

Tempera, *sf.* *trempe, f.* 2. *qualité, manière, condition, humeur, f.* *caractere, m.* 3. *accord, m.* *harmonie, f.* 4. *disposition, intention, f.* 5. *taille (de la plume), f.* նիւթ. միջին գերկոյս. 2. տրամադրութիւն. կազմուածք. պատրաստութիւն. համաձայնութիւն. տիպ. 3. միջամտութիւն երգոց. նուագ. յարմարեալ. յարմոնա. ի ներգործութիւն. միաբ. 5. կտրուածք. գիտութիւն. միաբ. 5. կտրուած. յարմարուածք գրչի. տիպ. ձեռն. 2. ձեռնհասութիւն. ընդ. ընդ. 3. ձեռնհասութիւն. ձեռնհասութիւն. 4. ձեռնհասութիւն. ձեռնհասութիւն. 5. ընդ. ընդ. ձեռնհասութիւն։

Tempera a —, *peindre en détrempe.* նկարել յայտ կամ ջրաներով երանգաւոր. ներկել ջրաներով։

Temperamento, *sm.* *adoucissement, tempérament, m.* 2. *température, combinaison, f.* 3. *gouvernement, m.* *conduite, f.* 4. *mesure, modération, f.* 5. *moyen, remède, expédient, m.* 6. *mélange, m.* *mixtion, f.* 7. *tempérament, m.* *complexion, constitution du corps, f.* *միջոցներ. ընդունելութիւն. միջոցաւորութիւն. միջոցաւորական հաստատութիւն. օգտ. 2. չափաւորութիւն. * ընդունելութիւն. 3. հաստատութիւն. անչափութիւն. միջոցաւորութիւն. 4. չափ. միջոցներ. չափաւոր. 5. ընդունելութիւն. միջոցաւորութիւն. 6. հաստատութիւն. ընդունելութիւն. 7. հաստատութիւն. միջոցաւորութիւն. ընդունելութիւն. միջոցաւորութիւն. 2. ընդունելութիւն. ընդունելութիւն. 3. հաստատութիւն. ընդունելութիւն. 4. ընդունելութիւն. ընդունելութիւն. 5. ընդունելութիւն. ընդունելութիւն. 6. ընդունելութիւն. ընդունելութիւն. 7. ընդունելութիւն։

Temperante, a. *tempérant, e.* 2. *sobre.* ընդունելութիւն. 2. զգաստ. ընդունելութիւն. ընդունելութիւն. ընդունելութիւն. 2. ընդունելութիւն. ընդունելութիւն. 3. ընդունելութիւն. ընդունելութիւն. չափ. չափաւոր. չափաւորութիւն. ընդունելութիւն. 2. ընդունելութիւն. ընդունելութիւն։

Temperare, *va.* *tremper.* 2. *fabriquer.* 3. *convenir, arrêter.* 4. *modérer, réprimer, contenir.* 5. *tempérer.* 6. *préparer, apprêter.* 7. *mêler.* 8. *régler.* 9. *accorder (les instruments, etc.)* 10. *tailler (la plume).*

մաել զբօսիի. 2. կազմել. շինել. կառուցանել. 3. միաբանել. դաշինս Հաստատել. ուխտ դնել. 4. ցանուցանել. կարձել. նամանել. նահանջել. ամենայնիվ. ի չափս ունել. Համ դնել. 5. ամբոխ. բազդրաիսան. միասնաւ յարգարել. ամբողջացուցանել. 6. պատրաստել. Հանդերձել. կազմել. 7. խոտել ի միասին. յօդել. 8. յարգարել. ուղղել. կարգել. 9. միաբանել. յարմարիլ. յարգարել գնուցագործ. 10. կարիլ. յարգարել (գործ). ·ոեփնե ··· Լիչրեհ. 2. Խոչոփ. գոռոզրոն իինիս. 3. գեշ. իիրինքեն իինիս. 4. ինչոյն իինիս. Խոչոփ. ղաւն իինիս. 5. իինիս, ոաոև իինիս. 6. ինքնին. ինքոյնդ իինիս. 7. գոռոզչիրոն. գոռոնոփ. 8. ոզբոյա. նեղսոն գնոնք. ոխսոնք. 9. Հոռոչեի ·ոչեին. Լեչրեհի ոխ·ոչեի. ոքնէոչեիրեհ ··ոչոոզրոն. 10. (գ·ոչեհ՛) ոեոոնե։

Temperatamente, *av.* *modérement*. միաբանաբեհ ամ. ժուժկալութեամբ. չափաւ. զգաստութեամբ. իինիոա Խոչեի. գոռոզ իչե։

Temperatézza, *v.* Temperanza.

Temperativo, a, *a.* *calmant*, *e.* ամոքիչ. յաղթարգելուիչ. ցանուցուիչ. իինիոա Խոչեի. նեոոնէոչեի. գնչոչեհ·ոեեեն։

Temperáto, a, *a.* *trempé*, *e.* 2. *fabriqué*, *e.* 3. *temperé*, *e.* 4. *modeste*, *douz*, *ce.* 5. *reservé*, *retenu*, *e.* 6. *taillé*, *e.* մոռ. միակ (երկաթի). 2. չինեալ. կազմեալ. 3. ամոքեալ. ամբողջացած. միաբանած. Հեզի. չափաւոր. 4. Համեստ. պարկեշտ. յարգոր. 5. զգաստ. ժուժկալ. գոյզ. 6. կոփեալ. յարգարեալ (գործ). ···Լիչրեհ. ··· Լիչրեհ (·ոեփնե)։

Temperatóre, *sm.* *canif*, m. գմլիկն. կարգ·ոչեհ՛ ինչոյ։

Temperatúra, *v.* Tempera, Temperamento.

Temperazióne, *v.* Temperanza.

Tempérie, *v.* Temperamento.

Temperinata, *sf.* *coup de canif*, m. Համառած գմլիկեան. ·ոչեհ՛ ինչոյ ···ոոոոչեհ։

Temperino, *sm.* *canif*, m. գմլիկն. կարգ·ոչեհ՛ ինչոյ։

Tempésta, *sf.* *tempête*, f. *orage*, m. 2. *violence*, *fougue*, f. 3. *ouragan*, m. *grêle*, f. 4. *peine*, *agitation*, f. *chagrin*, *trouble*, m. փոխ որիկ ի Տաճս. ալեկոծութիւն. Տուփ. Տոհանգամանութիւն. 2. բռնութիւն. ուժգնութիւն. աւասկութիւն. 3. կարկտաւոր փոթորիկ. մրրիկ Հողմոյ. կարհամարհանք. 4. նեղութիւն. տառապանք. վիշտ. Հոգք. ֆ·ոոոնոոոն. 2. ֆ·ոչեչեհն. չեոոնեհն. 3. ֆոչ. ոզբոո. զզնո. 4. եչեհ՛. ··ոչեչեհն. չ·ոնհեհն. ·ոեբոո. ֆոոոո։

Tempestáre, *va.* *solliciter*, *presser*. 2. *troubler*, *inquieter*. գրգռել. թմրամնել. տագնապել. ոոփոչե. 2. խոռոչել. անհանգիստ անչարժ առնել. ֆեչի Լիչրեհ. զբոյ. ֆեֆոոոոր իինիս. 2. ·ոոհնեհ. ··ոչեՇեչ Լիչրեհ։ — *vn.* *être agité par la tempête*. 2. *être agité*, *tourmenté*. 3. *tempêter*, *s'emporter*. 4. *faire du tapage*. Տոչեհ·ոոփ. ·ոչեհոհ լիոնել. Տժեչ. 2. Տժեչ ի չոյոա. ի Տուփս Տարշտոյց վաթանել. ոաոհնալ. 3. մանչոնել. կատաղել. ոչոոնեչ. 4. ոզբոյակել. ֆոոոնոոոն ՇեՇեհն. ոեեչե ֆ·ոչեհն։

Tempestáto, a, *a.* *agité par la tempête*. 2. *troublé*, *vexé*, *e.* 3. *orné*, *parsemé*, *e.* Տոչեհ·ոոփ. ալեկոծ. 2. ոզվեալ. տառապեալ. Նեղեալ. 3. Նկարագիրեհ. ընդունելութեամբ. զարդարեալ. պաճուճեալ. ֆոոոնոոոն. ··ոչեՇեչ. 2. ··ոչեՇեչ Լիչրեհ. ··ոչոոզ. 3. ֆեոոոչոոզ. Լեչեհնեհն. ոեեհոչեհ։

Tempestivo, a, *a.* *opportun*, *e.* պատեհ. գիւտ. գիւտ պատահ. գ·ոեոեհ. ոեեիչ. գ·ոչեհ։

Tempestosamente, *av.* *impétueusement*. մրրկաբար. Հառոյեհեամբ. բռնաչեհեամբ. ուժգին. ֆոոոնոոոն. չեոոնեհ. Լեչ Լեչե։

Tempestóso, a, *a.* *orageux*, *se*. 2. *trouble*, *é mu*, *e*. մրրկածին. մրրկաբուխ. Հառոյեհ. 2. ամբոխալ. Հառոյեհալ. ուաոհ. պեաչ. ֆ·ոոոնոոոն. ֆ·ոչեՇեչ. 2. Նչոյեի ֆ·ոչեՇեչ. ՇեեեեհՇեչ. գ·ոչ Լիչրեհ. ··ոչեՇեչ։

Tempia, *sf.* *tempe*, f. *gouttière*. գլուխ Տամիչոյց. ՛ քոներ. ֆ·ոչեի ֆոոչ։

Tempiére, *sm.* *templier*, m. 2. *garde du temple*, m. ուաՇոյական. Նիեեաչ ի գիտութեան կարգէ նչոյեաոչեի. 2. պահպան ուաՇարի. վերապետ. եՇեհոչեոչ. Հեչեհն. Հեչեե ոչեեհն. 2. Հեչեե. ՇեՇեհ ֆ·ոչեՇեչ. Խ·ոոնեհն։

Tempio, *sm.* *temple*, m. ուաՇար. Հիեհն. ոչեհ. 2. ՇեՇեհն. ՇեՇեհ. Հեչեե. 2. գ·ոՇեհ. Խ·ոոնեհ։

Tempióne, *sm.* *taloche*, f. 2. *sot*, m. գաւոչ ապուակ ոեեաչ ի ՏաՇեիս. 2. ֆ·ոոոեՇեհ. ոոոչ. ··ոչեչեհ ···ոոոչեհ ֆոեֆոն. Խ·ոոչոոչ. 2. ··ոՇեհ. չոեֆոն։

Témpio, *v.* Tempio.

Tempo, *sm.* *temps*, m. 2. *âge*, m. 5. *durée*, f. 6. *temps*, *loisir*, m. *opportunité*, f. 7. *mois*, m. *regles*, f. pl. 8. *mesure*, f. 9. *saison*, f. ժամանակ. 2. գար. ապ. ոխ. 3. ոխ. Հասակ. 4. Հասակ ծերութեան. ծերութիւն. 5. տեւականութիւն. Հասաոոութիւն. 6. պարապ. զէպ ժամանակ. պատեհութիւն. 7. գաւոան. ապարան. օրերք կանանց. 8. չափ. ժամանակ. ·ոՇոոոոոն. 9. փոփոխմանը ժամանակաց. օրը. մանը ապրոյ. ժամանակ. Լեչեհ. վեհոն. 2. ոեեչ. ··ոչ. 3. Լոչ. Խ·ոչ. 4. իինիս·ոչեՇեչ. 5. ոեեՇոչ. ոոյոոնեհ. ոեոոեհ. 6. գ·ոնոոոոչ Լեչեհ. ֆ·ոոոոչ. 7. ֆոն Լեչեհն. Հոչե. 8. (Հոոոեիեհն) Լեչեհ. ոեՇ. 9. ·ոեեհնեհ ոեոոեհ Նչեոոչեհն. ֆ·ոոչ։

Avanzar —, *prévenir*, *anticiper*. ամոաոչեհ. չոոաոչեհ. Լեչեհչեհեե·ոեհ Եեվեհ ոչեհ։

Avere, darsi, fare buon, bel —, *faire bonne chère*, *se divertir*. ուբոի լիհեչ. գուարճանալ ի խրախճութիւն. Խեչոոչեհեե·ոեչ Լիհեհ։

—nero, *temps orageux*. ժամանակ մրրկեալ. ոզ մրրկոհաոն. ոբոոեՇ ՏեՇ։

Cogliere il —, *saisir l'occasion.* ժամ առնել. պատահ գտանել. ֆառթունը նէլ — նէ. Dar —, *differer, temporiser.* ժամ տալ. ժամանակ լինել. յապագին. ձգել ետ-ե. պահել ետ-ե.

Venire in —, *avancer en âge, vieillir.* անցանել. ջառասրտ. ծերանալ. հնանալ. իւ-ի հնացաւոր լինել.

Egli è buon —, *il y a longtemps.* ի բաց գալ ժամանակ հնուն. ի վաղուց. խալի ընտանեն. ընդին ֆառթունեն դերս.

Non metter — in mezzo, *agir tout de suite.* գործել առանց յապագան ի ամն. անդրագարձ. ուրուշ ուրուշ իրիս. իւլեմիս.

A —, *av. à propos.* ի գնդ ժամու. ի պատշաճ ժամանակի. ընդհնդնեն.

Di notte —, *pendant la nuit.* գիշերի. գիշերայն. կիշերեն.

— fù, *jadis, autrefois.* երբեմն. յառաջագոյն. կամեսու. վաղ իսկ. եէլէնէն. — ոգէ.

Gran —, *longtemps.* ժամս ունայ. բազում ժամանակս. խալէ ընտան. կէչ ընտան.

Per —, *de bonne heure.* ընդ ապրն. ընդ առաւոտն. կամուր-ե. երէկն.

Di — in —, *de temps à autre.* ընդ ժամանակս ժամանակս. երբեք երբեք. դ-ուշ դ-ուշ.

Un —, *pour quelque temps. 2. autrefois, jadis.* ան ժամանակ մի. ժամանակի մի. ժամանակի. 2. երբեմն. յառաջ ժամանակաւ. էնէմլէնէ. դէր — է. էգրին. 2. — ոգէն. նէ էնէնեն.

Tempone, *sm. un temps bien long, m. 2. gaité, fête, f. amusement, m. բազում, երկայնաձիգ ժամանակ. 2. ուրախութիւն. խրախճանք. ուռ ցնծութիւն. զբօսանք. առնուն էգելի. խալի ընտան. 2. ուրիչնէ. ընէլնէէ. գիւտանալ.*

Far, aver —, *faire gogaille, passer le temps.* զուարճանալ. խրախճանալ. ցնծութիւն լինել.

Temporale, *sm. tempête, f. orage, m. 2. temps, m. 3. saison, f. մրրիկ. փոթորիկ. 2. ժամանակ. դար. 3. փոփոխութիւն տարուց. տարուընջ ժամանակաց. ֆոյ. դէօ. ֆոյ. ֆառնո. 2. էգելի. ուր. 3. էրնօ. ֆոյ.*

— a. *temporel, te. 4. de temps. ժամանակական. ժամանակիայ. աշխարհական. անցական. 2. աշխարհական. աշխարհայնոյ. 3. առ ժամանակիայ. վերջ ժամանակական. 4. ժամանակի. ժամանակական (վերադրելու բանից). գ-ուշէնէն. ինչին գնն. 2. գ-ուշէնէն. գիւտանն. 3. — ալ էգելի գ-ուրեր. 4. էգելիէ.*

Temporalità, *sf. qualité de ce qui est temporel, f. 2. attachement aux choses de ce monde, m. ժամանակական լինել. ժամանակական իրի. առ ժամանակիայ. անցաւորութիւն. 2. սէր. ցանկութիւն աշխարհի. ժամանակական իրոյ. աշխարհասիրութիւն. գ-ուշէնէն. ինչինէնէն. 2. գ-ուշէնէնէն. գ-ուշէնէնէն. ինչինէնէ էնէնէնէ հաւնո գ-ուշէնո.*

Temporalmente, *av. temporellement. 2. mondainement, suivant le monde. ի ժամանակի. առ ժամանակս իրն. 2. ըստ աշխարհի. գէնո երկիրեայ աշխարհի. գ-ուշէնէնէ. — էգելիէնէնէ. — ալ էգելի. 2. գ-ուշէնէնէնէ.*

Temporaneo, a, *a. temporel, le. ժամանակական. անցաւոր. ինչինի. գ-ուն.*

Temporeggiamento, *sm. délai, m. յապագումն. ինգիմիրիգ.*

Temporeggiare, *vn. s'accommoder au temps, aux circonstances. 2. temporiser. պատշաճել ընդեղ ժամանակի. յարդարել. կամքել ընդեղ. գնալ ըստ ժամանակի. 2. ժամի ի ժամ, օր յօր առնել. յապագին. յերկարել. — ուրիչն ինուշնէնա ասչին. էգելին գ-ուշէնէնէ էնէնէ էնէնէնէ. 2. էնէնէնէ էնէնէնէ գ-ուշէնէնէ. ինգիմիրիգ. ինգիմիրիգ էնէնէ.*

Tempra, Tempranza, ecc. *v.* Tempera.

Tenace, a, *tenace. 3. constant, e. ամանաւոր. կամաւոր. 2. ագուշ. կարկաչ. կիր. ճղճիմ. 3. հաստատուն. պինդ. զբաղաքր. էնէնէնէնէ. 2. նէլ էնէ. էնէնէ. 3. էնէնէ. գ-ուշէնէ.*

Tenacemente, *av. fermement. հաստատութեամբ. պնդութեամբ. գ-ուշէնէնէնէ. գ-ուշ գ-ուշէնէ.*

Tenacità, *sf. tenacité, f. համառութիւն. մտաղրացութիւն. 2. ագուշութիւն. կծծութիւն. գ-ուշէնէնէնէնէ. 2. գ-ուշէնէնէ. գ-ուշ գ-ուշէնէ.*

Tencionamento, *sm. dispute, f. վիճաբանութիւն. գ-ուշէնէնէ.*

Tencionare, r. Tenzionare.

Tenda, *sf. tente, f. 2. toile (d'un théâtre), f. վրան. ապատաս. խորան. 2. սրահ. վարագոյր (մատեր. էնէնէ. 2. ուրիչնէ. գ-ուշէնէ. գ-ուշէնէնէ. 2. գ-ուշէնէնէ. գ-ուշէնէնէ.*

Levar le tende, *lever le camp. 2. fig. terminer, achever. չու առնել. բարել գնալ զբաղ. 2. գրաւ առնել. ի գլուխ հանել. գ-ուշէնէ գ-ուշէնէ. 2. գ-ուշէնէնէ. գ-ուշ էնէնէնէ.*

Tendale, *sm. grande tente, f. վրան մեծ. գ-ուշէնէ էնէնէ.*

Tendenza, *sf. tendance, f. penchant, m. գիտելի. ձգտելի. միտումի. յօժարութիւն. գ-ուշէնէ. գ-ուշէնէ.*

Tendere, *va. tendre, déployer, étendre. ձգել. ձգել. տարածանել. պարզել. էնէնէնէ. էնէնէ. տչէն. գ-ուշէնէ.*

— *vn. tendre, aboutir. 2. tirer sur, approcher de. ուշ ունել. յօժարել. միտել. գիտել. ձգտել. 2. ձգտել. էնէնէ. 3. էնէնէնէ. էնէնէնէ. (ի գոյն ինչ). ֆէյէ էնէնէ. գ-ուշէնէ էնէնէ. 2. գ-ուշէնէնէ. (էնէնէնէ). — ուրիչ էնէնէնէ.*

Tendetta, *sf. petite tente, f. 2. dais, poële, m. փոքրիկ վրան. 2. յարի. ծածկոց. ծաղնիվրան. գ-ուշէնէ գ-ուշէ. 2. գ-ուշէնէ.*

Tendine, *sm. tendon, m. ապնակ մասն եւ. ծայր մկանց. գ-ուշէնէ գ-ուշէնէնէ էնէնէնէնէ.*

Tendinoso, a, *a. tendineux, se. լի գնդիքաւոր. էնէնէնէնէնէ.*

Tenebra, *sf. ténèbres, f. pl. 2. ignorance, f. խաւար. ապիտակրկ. մութ. 2. խաւար. տգիտութիւն. գ-ուշէնէնէ. գ-ուշէ. 2. գ-ուշ գ-ուշէ. գ-ուշէնէնէ.*

Tenebrare, *va. obscurcir. խաւարեցուցանել. մթագուցանել. գ-ուշէնէնէ.*

Tenebria, *v.* Tenebra.

Tenebrosità, *sf.* *ténèbres*, f. pl. *2. ouragan*, m. *3. ébloui*ssement, *trouble de l'esprit*, m. *fam.* *wapŭamanqŭ*. *2. dŭrŭrk Sarqŭay. ɸa-ɸ̃arkŭ*. *3. dŭmarpaɾkɨ̃ɨ̃a*, *ɔɨ̃ɨ̃ɔɨ̃a ɾkɨ̃ɨ̃a dŭmaŋ. aɯaɾkɨ̃ɨ̃aɾ aɯaŋ. ɾkɨ̃ɨ̃aɾkɨ̃ɨ̃ɨ̃

պանել անձանգ· ֆարէջ տասրտի· էնօր ի-
նէյինէ ֆավէտ էյինէ· գինուելիլիք·
— d'alcuna cosa, *se faire une gloire de.* պանծալ· յօրանալ· պարծել· ֆեխրէթ էտ տալիք·
— di patti, *consentir, agréer.* գոհ լինել· համձնել· յաստանալ· ֆաւատի էյինէ· ֆօբուտ ըլմաք·

Tenerello, ɨa, *a. fort tendre.* 2. *fort jeune.*

Teneretto, ɨ ֆքուռչ· կարի մի փիրկ· փափուկ· 2. մատաղ յոյժ· նաշէ· ֆէօրէթ· 2. ֆէօ կենճ· ֆէօրէթ·

Tenerezza, *sf. tendreté, f. 2. jeune, bas age, m. jeunesse, f. 3. affection, compassion, tendresse, f. 4. soin, zele, m. sollicitude, f. փափկութիւն· գրգռմունք· քրքիջք· 2. մատաղական տէք· մատաղութիւն· 3. գուճ· գթոյ· արգասաւորութիւն· խանդագութիւն· 4. ֆէյզ· նամճամ· ֆիյլէ· եռանդն· նաշէյինէ· նեղասիրտ· 2. նաշէ· տէքէ· կաշ· ցցուածքոտ· 3. նաշ հաղորդէ· ըլէյնմաք· 4. ֆույզ· ճանիյէ· ըլէյնմաք·*

Tenerino, a, *a. tout à fait tendre.* կարի մին փափուկ· մատաղ· քնքուշ· ֆէօ տէքէ· նաշէ·

Tenerità, **Teneritudine**, *v.* **Tenerezza.**

Tenero, a, *a. tendre. 5. sensible, zélé, e. affectueux, se. 6. revêche, pointilleux, se. 7. jaloux, se. 8. difficile, délicat, e. 9 faible, chancelant, e. 10. crédule, simple.* կակուղ· փափուկ· 2. մատաղ· մատաղութեամբ· առագ· 3. գթոյ· քնքուշ· սիրափափաքուն· 4. գթութեան· գթոյութեամբ խանդագութեան (տէր, պատասխ)· 5. խանդագութեան· գթոյութեամբ· 6. փաղանաքին վէս· ուշտճ· 7. նոթանձնաւոր· փոյթ· 8. ֆէօ ազաթի· ազատի մէջի գրաւելիճութեան· 9. սկաթ· անզօր· անշնաւոյն· 10. գիւրահաւան· միամիտ· երիցասդ· նաշէ· նաշ նաշէ· ֆէօրէթ· նաշէ· կենճ· 3. նաշէ պէտ նաշէ· նաշէ նաշէյինէ· 4. ֆեյրհէվէճ· ըզէյնմէյէճ· 5. ֆեյրհէվէճ· ըզէյնմէյէճ· նաշէ ֆաղըրճըլըղ· 6. ֆեյրհէվէճ· ըզէյնմէյէճ· նաշէ ֆաղըրճըլըղ· 7. ֆէօրէթ· նաշէ· 8. կենճ· էյինէ· 9. ուշէ· էյինէ· ապայճըլըղ· 10. ֆէօ էյին էյնան· պէօճէ· ինէնէյինէ·

Tenerume, *sm. tendrons, m. pl.* ամառ· ծնարգ· 2. խատպտի· գարտ ծարդ ասաղ, ծառագ· մատաղ յարդոյ· սինէյինէ պէյս ագաճ· ճէնէյինէ ագաճլարդան ֆոլիյարդ· պէյճ· ինէյինէ· 2· ֆինէյ·

Tenesmo, *sm. ténesme, m.* ֆնաղչք· խիմք արդանի· ֆան պէօրտան· իչ ագրուչ· նէս·

Tenia, *sf. ver solitaire, m.* երեզ արգ· ինի օզուճճան·

Teniere, *sm. fût d'une arbalète, m.* քաւն ծնասայի· պէօհյէյինէ էայ ագաճ· ագէշ·

Tenimento, *sm. soutien, appui, m. 2. domaine, territoire, m. 3. obligation, f. devoir, m. ինդիմ· ծնգուճ· 2· կալուած· վիճակ· երկիր· 3· պարտաւորութիւն· պարտիք· պարտիզ· պէօրէթ· ուշէ· 2· գիւղ· նէր· 3· ոգէյ·*

Tenitójo, *sm. manche, m.* քաւն· ագէշ·

Tenitório, *sm. territoire, domaine, m. երկիր· կալուած· նէր· ֆոէքուճ· գիւղ· նաճիյէ·*

Tenitóra, *sf. appui, m. ինդիմ· ծնգուճ· գաճ· պէօհյէ·*

Tenóre, *sm. teneur, f. le contenu, le sujet, le sens. 2. forme, manière, façon, f. 3. ténor, m. taille, f. 4. harmonie, f. concert, m. 5. bourdonnement, m. ծրէմ· յոռնամ· գանճաճիւն· ճանճաճանուկ իմաստ· քանդպատճէն (ֆրէզպատակաց)· 2· օրինակ· պատճան· կերպարանք· 3· մէն ի ֆրիկ ձայնից երգոց երաժշտականաց· 4· միաձայն միաքանութիւն (երգոց պրուճաճանաց)· 5· ֆզզուիճ· էչէնճէյէ· նէօհնէնի· ճանճանաճ· ճաճպէ· նիռուչ· պէյճ· 2· ֆոէքուճ· գիւղիճ· 3· ֆինէյ· 4· ուճէյ· 5· էզգէլիչէ·*

Tensióne, *sf. tension, f. 2. tendance, f. ձգուածք· ատրածութիւն· 2· միտումիճիւն· յօժարութիւն· կերէկչ· ըզճանճ· 2· ինչ·*

Tenta, *sf. tentative, f. 2. sonde de chirurgien, f. փորձ· ճանդչ· 2· վիրարուի գործի· ֆինէճճաճ· 2· ինչ· ֆէրրուճ գիւղ·*

Tentamento, *sm. tentation, f. 2. essai, m. փորձանք· փորձութիւն· 2· փորձ· նէչէ· 2· ֆինէյէճճաճ· պէճճաճ·*

Tentare, *va. tenter. 2. toucher, essayer. 3. toucher, tenter. 4. sonder. 5. solliciter. 6. tenter, séduire. 7. examiner. փորձել· փորձ գլաչ առնալ· ֆեռճաճիլել· 2· չոչաճիլ· գինել· 3· ֆինէյ· ագդ առնել· 4· գինել վիրաւոի գործուած· 5· փորձել· գրգռել· ասիպել· ֆեռճաճնել· 6· ֆինէյ· գինի ագրաճնել· պէճճաճ· ֆինէյէճճաճ· նէչէ· 2· ագաճնալ· նէչ ագդ· պէճճաճ· 3· պէճճաճ· խոպ վիրաւ· 4· նաչէյ ինչ էչէ պաճճաճ· չէ· պէճճաճ· 5· էչէ ինէյէճճաճ· ֆին էյինէ· ագ էյինէ· 6· ոչոճճաճ· ոչոչաճ էչէճճաճ· 7· ֆինէյէճ էչէճճաճ·*

Esser tentato d'alcuna cosa, *être bien tenté de, avoir une grande envie de.* առնալ յոյժ ուզել· յօժարել· մատղութիւն· խոհեր ինչնս· ֆէօհնէնի ագաճ· ագէշճաճ ինչնս· ֆէօհնէնի ագաճ· ագէշճաճ ինչնս·

Tentativo, *sm. tentative, f. essai, m. փորձ· ճնարք· ֆանէ· ֆեռճաճիլել· ինէյճէ· պէճճաճ·*

Tentatore, *sm. tentateur, m. փորձիչ· 2· փորձիչ· սատանայ· բանասիրա· ինէյճէյճ էաճն· ինէյճէյճ· 2· չէյճաճ· ֆինէյ·*

Tentazione, *sf. tentation, f. 2. épreuve, f. ձգտանք· փորձութիւն· փորձանք· 2· փորձ· ճնարք· էչէ· ոյոչիճ· 2· ինէյճէյճ· ինէյ·*

Tentellare, *va. résonner.* ֆնչել· ֆոճիճ· ոչո էչէճճաճ·

Tentenna (star in), *vn. être en suspens, chanceler.* ապատնել· գեգուել· գոգոնչել· երերել· ֆաճչէյինէ ագաճ· ապաճճաճ· գնաճ· ֆաճչէ ոչոճճաճ·

Tentennamento, *sm. balancement, m.* ապատնուիճ· երերուիճ· ապաճչաճ· ֆոճիճ պէտ գնաճ·

Tentennare, *va. remuer, balancer.* չորթել· ապատնել· երերել· գեգուել· ապաճչաճ· գնաճճաճ·

Tentennata, *sf. v.* **Tentennamento.**

Tentennino, *sm. brouillon, homme turbulent, m. 2. le diable, m.* ֆեգէչ· խռովարար·

կու. 2. բանաստեղծ. աստուածային. ֆանտազիոյ. ֆոբոլիտերեզ. 2. լեզուաձ.

Tentennio, *v.* Tentennamento.

Tentennóne, *sm. lambin, homme irrésolu*, m. պղերգ. դանդաղաձ. յամր. հնգնաս. Իւր նոքոտ. գործ.

Tentóne, *}av. à tâtons. 2. avec précaution.* Tentóni, *}3. avec incertitude, au hasard.* աս. խաթաղի. 2. զգուշութեամբ. Մեզմով. Հանդարտիկ. 3. առանց աստգրութեան. քան գիտալ իմն. Որոշ կերպ. Եռեկոյութեամբ. Որոշութեան տեղ (կիմիա). 2. Որոշութեամբ. Իմիտ Իւր. 3. Որոշութեան. Ուսուցիչ.

Ténue, *a. ténu, e. mince.* Նուրբ. անաստ. անաստ. թեթեւ. ասկա. Իմիտ. Նոքոտ. Ղեղիկ. Ուրիկ. Ու.

Tenuemènte, *av. faiblement.* ակրութեամբ. ասկաստ. Ուրիկ. Ուրիկ.

Tenuità, *sf. ténuité, petitesse*, f. Նրբութիւն. անաստութիւն. փոքրկութիւն. Իմիտեւութիւն. ասկաստութիւն. Իմիտեւութիւն. Ուրիկ. Ուրիկ. Ուրիկ.

Tenúta, *sf. possession*, f. 2. *métairie*, f. *territoire*, m. 3. *capacité, portée*, f. աստգրատ. աստգեալ. ունակութիւն. 2. Երկիր. Կալատ. աստգրատ. 3. բանականութիւն. կարողութիւն. Իմիտ. Վարկեան. Վարկեան. 2. Իրը. Գործ. Ընդհանուր. 3. Գործնական. Գործնական.

Tènza, *sf. v.* Tenzóne.

Tenzionáre, *}va. disputer, combattre.* Վիճել.

Tenzonare, *}* մաքառել. բանակռիւ. Վիճել. Գործնական. Նիւթ Իմիտ.

Tenzióne, *}sf. débat, combat*, m. կռիւ. կռիւ.

Tenzóne, *}*Իմիտ. Գործ.

Teocrático, *a, a. théocratique.* աստուածակառավարական. աստուածական գործակալական. Գործ Իշխանի գործ.

Teocrazia, *sf. théocratie*, f. աստուածական գործակալութիւն. աստուածակառավարութիւն. Գործ. Գործ Իշխանի Իշխանի.

Teodía, *sf. cantique à la louange de Dieu*, m. օրհնութիւն Աստուծոյ. երգ գովասանական. Իշխան. Գործ. Ուրիկ.

Teogonía, *sf. théogonie*, f. Ծնունդք գից. 2. աստվածութիւք գից (Յունգուեայ). Իշխանէրէ Իրենէրէ Իշխանէրէ. 2. Իշխանէրէ Իրենէրէ Գործէրէ.

Teológále, *a. théologique. 2. théologal, e* աստուածաբանական. աստուածաբանական. 2. աստուածային. աստուածական (աստուածային). Իմիտ Իշխանի Գործանական. 2. Իշխան. Իշխանի.

Teologánte, *sm. théologien*, m. աստուածաբան. Գործ Իմիտ Իշխան.

Teologástro, *sm. mauvais théologien*, m. ապիտ աստուածաբան. Իմիտ Իշխանի Իմիտ Գործանական գործ.

Teología, *sf. théologie*, f. աստուածաբանութիւն. * աստուածաբանական գործ Գործանական.

Teológico, *a, a. théologique.* աստուածաբանական. աստուածաբանական. Իմիտ Իշխանի գործանական.

Teologizzáre, *va. écrire, parler théologiquement.* աստուածաբանել. գրել, խօսել աստուածաբանական. Իմիտ Իշխան գործանական Իշխան. Իշխան Իմիտ.

Teólogo, *sm. théologien*, m. աստուածաբան. աստուածաբան. աստուածապաշտ (Յունգուեայ). Գործ Իմիտ գործ.

Teologône, *sm. grand théologien*, m. աստուած, քան աստուածաբան. Իմիտ. Իշխան Գործանական.

Teoréma, *sm. théorème*, m. տեսական յաստգրութիւն, խնդիր. Գործանական գործ. Իմիտ. Գործ.

Teorético, *a, a. théorique.* տեսական. Գործանական. Գործանական. Գործ Իմիտ Գործանական.

Teoría, *}sf. théorie*, f. տեսական գործակալ.

Teórica, *}sm. théoricien*, m. Գործանական. տեսական գործանական. Իմիտ Գործանական.

Teoricamènte, *av. théoriquement.* տեսական գործանական. Գործ Վերնէն Իշխան Գործանական.

Teorichista, *sm. spéculatif*, m. տեսական. որ գործակալ է տեսական գործանական. Գործ. Իմիտ Գործանական Գործանական.

Teórico, *sm. spéculatif, celui qui sait par théorie*, m. տեսական. տեսական տեսական. Իմիտ Գործանական Գործ.

— *a, a. théorique.* տեսական. Գործանական. Իմիտ Գործանական Գործանական.

Tepefáre, *va. faire tiédir, échauffer un peu.* տաքրել (գործանական). տաքանալ մի չեռանցնել. Ըստ Իշխանի. Գործ Գործանական.

Tépere, *vn. être tiède.* Գործանական. Գործանական. Գործ. Ըստ Իշխանի.

Tepidézza, *ecc. v.* Tiepidezza, *ecc.*

Tepificare, *v.* Tepefáre.

Tepóre, *sm. tiédeur*, f. մեղմ, քաղցրաձայն գործանական. Ըստ Իշխանի.

Terapeúti, *sm. pl. Thérapeutes*, m. pl. Գործանական. Գործանական. Գործ Գործանական Գործանական.

Terapeútica, *sf. thérapeutique*, f. գործանական կամ ոգեբական մասն բժշկութեան. Գործանական. Գործ. Գործանական.

Terchio, *a, a. grossier, e. sauvage.* վայրագ. անգրագէտ. գեղչաս. գործ. Գործանական.

Terebentína, *sm. térébinthe*, m. բեւեկինի. Գործանական. Գործանական.

Tergémino, *a, a. triple, de trois faces.* երեքապատիկ. երեքէ. երեքգիսի. Իմիտ գործ. Իմիտ Գործանական.

Tèrgere, *va. nettoyer, essuyer, sécher.* մաքրել. սրբել. պարզել. չինել գործել. Գործանական. Գործանական.

Tergiduttóre, *sm. capitaine de l'arrière-garde*, m. զօրապետ վերջապահ գնդի. Գործ Իմիտ.

Tergiversáre, *va. tergiverser, prendre des détours.* խոյս տալ. խուսափել. ֆանտազիոյ խոսանալ. Գործանական. Գործանական Վերնէն. Գործանական.

Tergiversazióne, *sf. tergiversation*, f. փոխանակ. խուսափանք. աստ, կերպարան

ծառ, փաթաւ. ֆալշոճի ոստերին. ֆալշոճ ի ֆօրիերէն.

Tergiverso, a, *a. qui tergiverse.* խոստոֆոց. փախաուեայ կիրպարանեալ. ֆալշոճ ի ֆօրիերէն. ոստերին ֆալշոճն.

Tergo, *sm. dos, derriere, m.* թիկունք. արդի. քամակ. ոքշ. ոզոր.

Dare il —, *tourner le dos, s'en aller, prendre la fuite.* թիկունս դարձուցանել. խոյս առել. փախաուեայ լինել. ֆալշոճ.

Teriaca, *sf. thériaque, f.* թերիակէ. ինչիսի.

Termale, *a. thermal, e.* ջերմակաց. ֆօրէնեֆայս տալիք. ֆոռեցի (ոստ).

Térme, *sf. pl. bains chauds, thermes, m. pl.* ջերմանիք. յագանիք. ջերմաղոյզք. ֆալշոճ. ոզոցի. ոզոցեան ոստեր. ֆոռեցի ոստերոց.

Terminaménto, *sm. terme, m.* կատարումն. վախճան. ոճ. ինչիսի.

Terminare, *va. borner. 2. finir. 3. définir, expliquer. 4. résoudre, déterminer.* սահմանել. սահման դնել. 2. վախճանել. կատարել. ատարեմ. 3. սահմանել. մեկնել. 4. որոշել. հաստատել. դնել ի մտի. ալեզ ելեալ. հաւաս. ալեզ ելեմ. 2. ալեզիրել. ինչիսի լինիմ. 3. ինչիլ. ոզոյն լինիմ. 4. ֆէրելին ֆօրմ. ֆոռոլ վէրմ.

— *vn. aboutir, finir. 2. expirer.* կատարել. յանդ հասնել. 2. մեռանել. վախճանիլ ի կենաց. ալեզիրելիս. ինչիսի լինիս. 2. ելալ.

Terminatamènte, *av. déterminément.* ճշդորեն. ոչդին. ալեզ ալեզ. ալեզիրելիս.

Terminatézza, *sf. borne, f. terme, m.* սահման. չափ. հաւաս. ալեզ.

Terminatóre, trice, *s. qui borne. 2. qui achève.* սահմանադիր. ամփոփիչ. 2. կատարիչ. որ հանէ ի գլուխ. հաւաս. ալեզ ֆէյոհաս. 2. ալեզիրելին. ինչիսի նոյն.

Terminazione, *sf. fin, f. terme, achevement, m. 2. bornage, m. 3. terminaison, désinence, f.* վախճան. կատարումն. եզր. սպառումն. 2. սահման. սահմանելն. 3. կատարած. յանդ. վերջ (բանից). ոճ. ոճ. ալեզիրելիս. 2. ալեզ ֆօրմ. ֆոռոլ. 3. լուսկի ոճոս.

Término, *sm. terme, m. limites, f. pl. borne, f. 3. borne, condition, f. 4. terme, achevement, m. fin, f. 5. fin, intention, cause, f. 6. intervalle, m. 7. état, m. 8. terme, délai, m. 9. terme, mot, m.* սահման. սահմանագիծ. եզր. 2. կռիւոց արձանագիր սահմանաց. 3. սահման. պայման. կարգ. չափ. 4. կատարումն. վախճան. կատարած. 5. կատարած. դիտաւորութիւն. պատճառ. ալեզ ֆոյսոսալիս. 6. ժամանակի անջրպետութիւն. չափ ժամանակի. 7. որպատճիւն. վիճակ. Հանդամանք կենաց. առարկան. 8. ժամանակրեալ ժամանակ. վախճան. 9. անուն. բարբառ. * բան. ալեզ ֆոռոլ. 2. ոռոլոն. ալեզ ալեզոն. 3. ալեզիրելոն. 4. ոճ. ալեզիրելիս. 5. ալեզիրելիս ֆոռոլ ֆէրելիս ֆէրմ. 6. ֆոռոլ. ոռոլոլէ. 7. ֆոռոլ. ոճ. վոլ. ոճելիս. 8. փոլելիս. վոլին. 9. լուսկիս.

— di febbre, *acces, m.* ածելիչ. Հանանելին ի վերոյ (ջերման). (ոքշոս) ֆոռոլոռոլ.

Termini, *pl. termes, m.* եզերք. ծայրք (յառաջագրեալեանն). հոռոռոռի ֆոռելիս.

Término, *sm. limite, borne, f. 2. termes, m. pl.* սահման. սահմանագիծ. 2. սահմանալ. դիր. շրջագիծ սահմանաց. ինչոր. հոռոռ. 2. ֆոռոլ հոռոռոռ.

Termómetro, *sm. thermomètre, m.* ջերմաչափ. գիշոռ հոռոռելիս ֆոռոլ հոռոռ.

Termoscópio, *sm. thermoscope, m.* ջերմադիտ. ինչիսիս.

Ternário, i à, *a. triple, de trois choses.* Ternaro, i երեքապատիկ. երեքկին. ֆոռոլ. — *sm. tercet, m.* երեքկապեան ասիքերեաին կամ առեւ երգոց. ֆոռոլ ոռոլոլէ ոզոլիս.

Terno, *sm. un terne, m.* կրկին երեք. * կրկնեակ. ոճ ոռ.

Terra, *sf. terre, f. 3. terrain, m. 4. sol, m. terre, f. 5. pavé, plancher, m. 6. pays, m. région, f. 7. rivage, bord de la mer, m. 8. ville, f. 9. les habitants, m. pl. 10. chemin, m.* հող. կաս. 2. երկիր. աշխարհ. 3. երկիր գործելի. անդ. արտ. անդաստան. 4. երկիր. երեսք երկրի. գետին. 5. տախտակամածք. յատակ սենեկոյց. գետին. 6. գաւառ. նահանգ. կողմ. աշխարհ. 7. ցամաք. ծովեզր. ափն ծովու. 8. քաղաք. ատան. գղեակ. 9. բնակիչք երկրի. 10. ճանապարհ. ընթերգել. ընթացք. 2. ելեր. ոճոռոռ. 3. ելեր. ելեմոն. վերոնի ելեմելեր. 4. ելեր ելեմոն. 5. ֆոռոռ ոճելիս. ելեր. 6. ելեր. ելոռելիս. փելելիս. 7. ֆոռոռ. ելեալ. ոճելիս ֆելոռոլ. 8. ելեմ. ֆոռոռոռ. 9. ելեմ ելեմոռոռ. 10. ելոռ.

Andar per —, *aller, voyager par terre. 2. ramper, se traîner.* գնալ. Հանապազորդել ընդ ցամաք. 2. սողալ. ընդ գետին քարշել. ֆոռոռոռ ոռոռոռ. 2. ոճոռոռոռելիս ոռոռոռ.

Andar in —, *s'avilir, perdre courage.* յերկիր խոնարհել. իջանել. լքանալ. սրտաբեկ լինել. ֆելելիս. ֆոռոռ ֆոռ ոռոռ. ելեմոռելիս ֆելելիս.

Dare in —, *frapper à terre, par terre. 2. prendre terre, mouiller.* ընդհարիանել ընդ ցամաք. 2. ցամաքել. մերձենալ ի ցամաք. խարիսխ արկանել. ֆոռոռ ոռոռոռոռ. 2. ֆոռոռ ելեմելիս. ելեմոռ. ֆելելիս ոռոռոռ.

Gettare, mandare, mettere a —, *abattre, démolir.* յերկիր կործանել. յատակել. յատակաց բրել. ելեմոռ. ելեալ ելեռոռոռ. ելեմոռելիս.

Levar di —, *tuer, ôter la vie. 3. ruiner.* ի կենաց արկանել. բառնալ յերկրէ. ելելոռելոռել. վելոռոռոռելիս ֆոռոռոռոռ.

Pigliar, prender —, *aborder, prendre terre.* ելեալ ի ցամաք. Հասանել. մերձենալ ի ցամաք. ծովեալ ի նաւասգնեան. ֆոռոռ ելեմոռ. ելոռոռոռոռ.

— cotta, *terre cuite, f.* կաւ. թրծեալ. թրծուած ագիւս. պիլիչ ինչ. ելոռոռ.

Vasellame di —, *vaisselle de terre, f.* սոսկք խեցեղէնք. բրուտ. կոնի ելեմելեր.

— —, *terre à terre.* ընդելալ. գամասիր. ելեռ ոռոռ.

Terracrèpolo, *sm. chondrille, f.* մանր եղերք. սպանիական եղերդ. պէր ելել ոճ.

Terrafináro, *va.* *bannir.* *քսս ազիարչ հաՆել. գաարել յազիարչե. ազարել. ախոՀ. Ոչնչե ընել.*

Terrafine, *sm.* *bannissement*, m. *ազարագրութիւն. ազարագր. ախոՀում.*

Terrágno,) *a, a.* *bas, se sur terre, ram-*
Terragnuolo,) *pant, e.* *enfoncé dans la terre. խոնարՀ. ցածագոյն. ի վերայ գետնոյ. գետնազարագր. գետնափոր (երերգման). ոչ ըստ. Ոչ ի՚ւե ղեր-ղեր. Ոչ ի՚ւե ընՏիսե.*

Terrapienáre, *va.* *terrasser, faire de terre-pleins.* *կատել. Հողակոյտս Հաղարգրոյ կաղմել. ակոյտ ազեցնիս. ընՏիսե ընՏիս Ոչնչե ի՚ւե ընՏիս.*

Terrapieno, *sm.* *terre-plein*, m. *Հողաբլուր. Հողակոյտ. Տարակոյս. Ոչնչե ազ ըստ ակոյտ.*

Terrático, *sm.* *rente que l'on retire d'une terre.* f. *Տուագ. Տաս ի կալատւածոց. ընՏիս ի՚ւե ի՚ւե ընՏիս.*

Terráto, *sm.* *levée de terre*, f. *Տարակոյս. պատնէշ. պատուար. ՀիմնաՀող. լերադիծ.*

Terrazzáno, *sm.* *habitant d'une ville fortifiée*, m. *2. compatriote*, m. *ակատակից. ազբա-կակից. 2. գատաւորից. գաղաքակից. ֆնՏիսե ոսկիե ոՀնՏիս. 2. ՀերՀերից.*

Terrázzo, *sm.* *terrasse*, f. *պատգամ. Տիմանդ. 2. ատաՀիր. ատեանատ. ատեանի ֆնՏիսե. 2. ֆնՏիսե ֆնՏիսե.*

Terremóto,) *sm.* *tremblement de terre*, m.

Terremúoto,) *2. fig.* *grande agitation de l'âme*, f. *battement de cœur*, m. *չարժումն. ազատատութիւն. 2. ՀեղՀեղում, խռովումիւն ազոի. ապրումիւն. ՀերՀերե. 2. ՏրտԹրտում. ֆոՀնՏիսե.*

Terrenamente, *av.* *suivant le monde.* *քսս ազիարչի. ցՏիս երկիրագ գաղիարչի. ախոՀապես. գՏիս ֆնՏիսե.*

Terréno, *sm.* *terrain*, m. *2. juridiction*, f. *territoire, district*, m. *3. rez-de-chaussée*, m. *4. vestibule*, m. *երկիր. ազգատատ. ապա. երկիր գԵպիչի. 2. տանՏան. կալատ. վիճակ. երկիր. իշխանութիւն. 3. գետնատուն. ներքնատուն. ատեին գոպիան ատեան. 4. ազգատագ. ատեին. ատեան. գրան ատեան. ընդոստ ֆոՀնՏիսե ՀերՀ. ՀերՀ ֆնՏիսե. 3. ՀերՀ ֆոՀնՏիսե. 4. ՀերՀ ֆոՀնՏիսե ՀերՀ. ՀերՀ ֆնՏիսե ՀերՀ.*

Terréo, a, — *a.* { *a. terrestre. երկրագր. երկրի. Հողեղէն. 2. ցամաքա-*
Terréstre, { *յին. ոսպին. ՀնՏիսե. ախոՀ.*

Terréstro, a,) *sf.* *qualité terrestre*, f. *Հո-*
Terrestreità,) *զեղէն բնութիւն. ՀերՀերի-*
Terrestrità,) *նչի.*

Terrétta, *sf.* *village*, m. *գետղ. չէն. տեղ. ֆոՀագաղ.*

Terribile, *a.* *terrible, effrayant, e.* *սՀնագին. ասՀարի. ՀոգեՀնչեցնող. ֆոՀնՏիսե.*

Terribilità, *sf.* *terreur*, f. *սՀնագնութիւն. երկիղ. ՀոգեՀ. ֆոՀնՏիսե.*

Terribilmente, *av.* *terriblement.* *սՀնագին. սՀնագնութեամբ. ՀոգեՀ ՀերՀ. ֆոՀնՏիսե ֆագՀ ՀերՀ.*

Terricca, *sf.* *fleur de terre, terre d'élite*, f. *պիտանացու. քնաՀր Հող. ՀնՏի. ՀաՀաագՀեր. ֆոՀնՏիսե ֆոՀնՏիսե.*

Terriccio, *sm.* *terreau*, m. *ագր փոՀալ. Հագաատ. ֆնՏիսե ֆոՀնՏիսե.*

Terricciuóla, *sf.* *petit village*, m. *2. petite terre, petite ferme*, f. *չէն. ագրագիկ. փոքրիկ գետղ. 2. փիՀակ, ագրական փոքրիկ. ախոՀ տեղ. 2. ախոՀ ընՏիսե.*

Terriere, *sm.* *citoyen, bourgeois*, m. *քնակ. գաւառական. բնակիչ երկրի. ՀերՀերի. ՀնՏիսե ՀոՀնՏիսե.*

Terrífico, a, *a.* *terrible.* *սՀնագ. ասՀարագին. ՀոգեՀնչեցնող. ֆոՀնՏիսե.*

Territoriále, *a.* *territorial, e.* *վիճակի. ՀերՀ. Հողային. ՀնՏիսե ՀոՀնՏիսե.*

Terrígeno, a, *a.* *né, produit par la terre.* *երկրածին. Հողածին. ՀերՀերե Հող ագՀոյ. ՀՀՏիսե.*

Território,) *sm.* *territoire*, m. *վիճակ. կաՀ-*
Territoro,) *լատած. երկիր. Տիմ. ագՀոյ. ախոՀ. ՀերՀ. ախոՀ. ախոՀերե.*

Terrore, *sm.* *terreur, frayeur*, f. *երկիղ. սՀ գարՏուրանք. սասկումն. ֆոՀնՏիսե. ֆոՀնՏիսե.*

Terróso, a, *a.* *terreux, se.* *Հողաքատ. փոշոտատ. ըստ ֆոՀնՏիսե ֆոՀնՏիսե. ֆոՀնՏիսե ընՏիսե.*

Tersamente, *av.* *proprement.* *մաքրութեամբ. գեղեցիկ. ՀնՏիսե. ֆոՀ.*

Tersezza, *sf.* *propreté, netteté*, f. *մաքրութիւն. պրպտութիւն. յատկութիւն. ՀնՏիսե ընՏիսե. ֆոՀնՏիսե.*

Terso, a, *a.* *propre, net, te. poli, e.* *մաքրած. փայլուն. ցՏիս. գատ. ՀնՏիսե. ֆոՀ.*

Terza, *sf.* *tierce*, f. *երրորդ ժամ կամաս. կամ պատասխանդ. ասՀնի.*

Terzamente, *av.* *troisièmement.* *երրորդ. երրորդ անգամ. ֆոՀնՏիսե. ասՀնիսե.*

Terzana, *sf.* *fièvre tierce.* f. *երեքօրեայ ցերեն. ֆոՀ ՀերՀերի ոՀր ֆոՀնՏիսե ֆոՀնՏիսե.*

Terzanà, *v.* Arsenale.

Terzare, *va.* *tiercer.* *երեքնիատաբ առնել. ՀնՏիսե երրորդ անգամ. ֆոՀնՏիսե ոՀնՏիսե ընՏիսե ոՀնՏիսե.*

Terzávo,) *sm.* *trisaïeul*, m. *Տաւ Տատուն.*
Terzavolo,) *Տատապապ. ոՀնՏիսե ոՀնՏիսե.*

Terzería, *sf.* *un tiers*, m. *երրորդ մասն. երրորդ մասի. ֆոՀնՏիսե ֆագ. գՏիսե.*

Terzeruóla, *sf.* *tiercon*, m. *չափ ընՏիսե գՀնՏիսե. ոՀր ոՀ ֆոՀնՏիսե.*

Terzeruólo, *sm.* *voile d'étai*, f. *2. pistolet d'arçon*, m. *փորգագրի առագաստ. 2. ՀՀ գնագ Տրագան. ատրճանակ. ՀնՏիսե ախոՀ ՀերՀերի. 2. ՏեԹ գեՀՀոՀնՏիսե.*

Terzetta, *sf.* *pistolet de poche*, m. *փորիկ Տրագան գրագանակի. ՏեԹ գեՀՀոՀնՏիսե. ախոՀ ՀերՀերի.*

Terzétto, *sm.* *tercet*, m. *երեքկարգեան երգ գԵպատասխագ. երեքկարգեան ատեն. ընՏի գՀոՀնՏիսե.*

Terziamente, *av.* *troisièmement.* *երրորդ. ֆոՀնՏիսե. ասՀնիսե.*

Terzo, *sm.* *le tiers*, m. *la troisième partie*, f. *2. troupe, compagnie de soldats*, f. *երիր. երրորդ մասն. 2. գունդ զօրագ. ֆոՀնՏիսե Տաւ. գՀնՏիսե. 3. ոՀՀոՀնՏիսե. — a, a. troisième.* երրորդ. ֆոՀնՏիսե. ասՀնիսե.

Terzuólo, *sm. tiercelet,* m. արուն յահչուա-կիկ ծ՚ագնոց· ալճիզ ե֊ալբոբե երեխէ· երեսե (լբենի)։

Tésa, *sf. tension,* f. 2. *lieu propre pour tendre des filets.,* m. 3. *le bord d'un chapeau,* m. ձգուածիւն· տարածուիլ· 2· պատէն վար արկածելու գուռնային· ձգելուց զգայութիւն· 3· եզր՝ լրջանակ խոտի եւ ծղպացոց· կերտ· կերտ· 2· գլուխի ծոյնաձեւ, ու ճօրթայս գնուածի կէս· 3· լուծէս ետնոցը։

Tesauregğiare, } *vn. thésauriser.* 2. fig.
Tesaurizzare, } amasser. գանձել· մ՚ծի֊բան գանձ· 2· կուտել· շեղջակուտել· խոչիս ծէն կիներ· 2· նբլուծ· ծէն կիներ։

Tesáuro, *sm. trésor,* m. գանձ· խոչիս կեռ։

Téschio, *sm. crâne,* m. 2. *tête,* f. 3. *terrain âpre,* m. գագաճեր· սկսուսական (գլխոց)· գանձ· 2· գլուխ (հասկաց) ի բնոյ մարմնոյ· խոյասի (իշոյ, ձկան)· 3· խոպան, կոշտ, խիտ երկիր· գալ լաճուզը· գ֊ծ֊ն· 2· ետիւել գալ· ետելեր· 3· ետրի, ճեռն ետե· ճեռն ծէրեսե։

Tési, *sf. these,* f. դիր· խնդիր (յուշանելիք)· դիր խնդրոց· գ֊ուելեր· ծ֊ելեր։

Teso, *a, a. tendu, droit,* e. 2. *bandé,* e. ձիգ· պարզ· ձգուեալ· ուղիղ· 2· լարեալ· ա֊ւ· ելբիկելե· ե֊ուելե· 2· ե֊ուելե֊ա։

Star coll՚ arco —, *être attentif, vigilant* կալմ եւ պատրաստ լինել· ծ֊ելեր֊ա· հաւզբոս ելմե։

Tesoreggiare, *vn. thésauriser.* գանձել· խոչիս ծէն կիներ։

Tesoreria, *sf. trésorerie,* f. 2. *ministère du trésor,* m. գանձարան· գանձատուն· ատեն գանձի· 2· մատակարարութիւն գանձի· պաշտօն գանձապահի· խոչիս· խոչիս տալոց· 2· խոչիս֊ուելե։

Tesoriere, *sm. trésorier,* m. գանձապահ· գանձատար· խոչիս կէն· խոչիս֊ոց։

Tesorizzare, *vn. thésauriser.* գանձել· խոչիս ծէն կիներ։

Tesóro, *sm. trésor,* m. գանձ· 2· արիդ գանձոս· 3· գանձ· սրբելեն· խոչիս· 2· ե֊ելե ա֊ուելե· 3· ճ֊ելգ֊ոց· ե֊վելե֊ա։

Téssera, *sf. marque,* f. *gage, signe,* m. 2. *taille,* f. ա֊ձա֊ատուելոց· գրատական· նշան· 2· փայտ ցորդ վերայ նշանակելն գատ օրեայ վարձս մշակաց· * փայտանիշ· բ֊ելեն· նէլ֊ա· 2· ե֊ելե֊ա։

Tesserandolo, *sm. tisserand,* m. ասապանի· կատապոտ· ս֊ելե֊ն· ճ֊ելե֊ն· (ս֊ելե֊)։

Tessere, *va. tisser.* 2. *tresser.* 3. fig. *ourdir, tramer.* անկանել· ասապանական· 2· հիւսել· յօրինել· հնտանոգրել· ասղել· 3· մ՚ձրնացել· նիւթել· ել֊ ծ֊ելե֊ա· 2· ե֊ելե֊ա· հաւսել· հասնել գիներ· ե֊ելե֊ա· 3· (ե֊ելե֊) գ֊ուելե֊ա· ե֊ելե֊ա։

Tessitóre, *sm. tisserand,* m. ասապանի· ս֊ելե֊ն· (ս֊ելե֊)։

Tessitúra, *sf. tissure,* f. *tissu,* m. 2. *tissure,* f. *assemblage,* m. անկուած· ասապան· ասապանական գործ· 2· հիւսուած· հնտանոգրած գործ· ե֊ելե֊ա· 3· ե֊ելե֊ա· ե֊ելե֊ա։

— d՚un discorso, *enchaînement d՚un discours.* անկուած խօսքի· յօրինուած բանից· ե֊ելե֊ն նելե֊ն· հաւզբոս· ե֊ելե֊ա։

Tessúto, *a, a. tissu,* e. հիւսկէն· հիւսուածոյ· անկուածոյ· ե֊ելե֊ս֊ե֊ ծ֊ելե֊ն֊ե֊։

— *sm. tissu,* m. *tissure,* f. *entrelacement,* m. անկուած· հիւսք· խառնուած· ե֊ելե֊ն· իւ ելե ելե֊ն· ա֊ե֊ելե֊ն։

Tésta, *sf. tête,* f. 2. *front,* m. 3. *homme,* m. *tête. personne,* f. 4. *tête, f. esprit, jugement, instinct,* m. 5. *pot de terre,* m. 6. *morceau, fragment de vase de terre cuite,* m. 7. *bout,* m. *tête,* f. գլուխ· 2· նախան· 3· մարդ· գլուխ· անձն· 4· միտք· հանճարք· իմաստութիւն· 5· անօթի խեցիկէն· խեցի· 6· բեկոր, կտոր խեցիկէն անօթոյ· 7· ծայր· ծագ· խելք (կամքոյց)· գ֊ս֊· ե֊ե֊· 2· գ֊ելե֊ն ե֊ն ե֊ե֊ն֊ե֊· ե֊ն· ա֊ն· 3· ա֊ե֊· ե֊ելե֊· 4· ե֊ե֊· ե֊ելե֊· ե֊ե֊· 5· ե֊ե֊ե֊ե֊ գ֊ա֊· ե֊ն֊ա֊ ելե֊ելե֊· 6· ելե֊ն ելե֊ելե֊ ե֊ելե֊ե֊· ե֊ելե֊ելե֊· 7· ա֊ե֊ ելե֊ գ֊ելե֊ ե֊ել։

— testa, — per —, *tête-à-tête.* միայն ընդ միայն, առանձինն· ե֊ելե֊ե֊· ե֊ելե ե֊ելե֊։

Di sua —, *à sa tête, d՚après son jugement.* առանց խորհրդոյ այլոց· քան իւրոց միայն· ելե֊ն գ֊ելե֊ն· ա֊ե֊ելե֊ա֊ն։

Far —, *résister, tenir tête, s՚opposer.* հակառակի կալ· դիմակալ լինել· ե֊ելե ե֊ն֊ե֊։

Mettere alla —, *mettre à la tête.* գնել ի մոյ· ե֊ելե֊ն ե֊ն֊ե֊։

Ficcarsi in —, *s՚obstiner, s՚opiniâtrer.* յամառել· պնդել· ե֊ա· ե֊ելե֊ ե֊ելե֊։

Esser di —, di sua —, *être obstiné, opiniâtre.* յամառ· ե֊ա֊ա֊ա֊ելե֊ լինել· ե֊ելե֊ն֊ե֊· ելե֊ելե֊· ե֊ա֊ ե֊ելե֊։

Rompere la —, *ennuyer, fatiguer.* ձեռել· ձանձիր, ալեաս, անշահ բան առնել· ե֊ա֊ա֊ելե֊· ե֊ելե֊ն ելե֊ե֊։

Gridare a —, *crier à tue-tête.* գոչել մեծաձայն· ա֊ա֊ա֊ելե֊ ի ձայն ելաբձր· գ֊ե֊ գ֊ե֊ ե֊ելե֊ա֊։

Saltare in —, *venir dans l՚esprit.* գալ ի միտս· անկանել յու֊ յիշատակի· ե֊ելե֊ն· ե֊ելե֊ն ա֊ելե֊։

Testáceo, *a, a. testacé, e. խեցեմորթ· ե֊ գ֊ե֊ելե֊ (ե֊ելե֊ելե֊)։

Testamentáre, *va. tester, faire testament.* կատ գրել· գնել· ձառատանել· ե֊ելե֊ն ելե֊։

Testamentário, *a, a. testamentaire. ինձ գրելոյ կատաս· կատի· ե֊ելե֊ն իւ գ֊ե֊ելե֊ե֊· ե֊ելե֊ն֊ե֊ա֊ն ա֊ելե֊։

Testamentáto, *a, a. laissé par testament.* ինձ գրելոյ կատաս· ե֊ելե֊ն գ֊ե֊ելե֊։

Testamento, *sm. testament,* m. կատ· 2· կատարածք· ասատանդատաց գիրք· ե֊ելե֊ելե֊ն֊ե֊· 2· ա֊ն ելե֊ելե֊ն ե֊ ա֊ն ելե֊ե֊ն֊ե֊ ա֊ե֊ ա֊ե֊։

Testáre, *va. tester, faire testament.* կատ գրել· գնել· ե֊ելե֊ն ելե֊։

Testáta, *sf. extremité,* f. *bout,* m. գլուխ· կատաք· ծայր· ծագ· ա֊ն· ա֊ն· ե֊ելե֊։

Testatóre, *trice, s. testateur, trice.* կատ կարգի· ե֊ելե֊ն ելե֊։

Teste, *av. tantôt. արդ իսկ· այժմիկ· գնա եւս· սակաւիկ մի յառաջ· 2· սակաւ մի յե֊

ապ. տեմին. տղա լինել. տիր ու եվէվէլ. տուճ նեղն. 2. տիր տղան. տիր ով. տիրու.

Testereccio, a, *a. tétu, e. opiniâtre.* յամառ. համառապարանոց. պինդգլուխ. խոճկոր.

Testèso, *av. il n'y a guère, tantôt.* գեռ. եւս. փորր մի յամառապղտի. տեմին. ըզի տեսիլ. տիր ու եվէվէլ.

Testicolo, *sm. testicules*, m. pl. *hրիւռորիք.* խոյք.

Testiera, *sf. tétière*, f. պատոյգք. խոսլոր.

Testiero, a, *a. entêté, e. opiniâtre.* յամառասան. ամնչասան. խոճկոր.

Testificâre, *va. témoigner, attester.* վկայել. վկայ լինել. վկայութիւն դնել. յոգւոյն. լսոնս տլուի. լեհոսին իմիս.

Testificazione, *sf. témoignage*, m. *attestation*, f. վկայութիւն. լեհոսին. լսելութիւն.

Testimoniare, *va. témoigner, attester.* See Testimoniâre.

Testimonio, *sm.* See Testimoniâre, Testimonio.

Testimònia, *sf. témoignage*, m. վկայութիւն. լսելութիւն. լեհոսին.

Testimoniâle, *a. testimonial, e.* վկայութեան. լեհոսին խոճ.

Testimoniânza, *sf. témoignage*, m. *attestation*, f. 2. *preuve*, f. *indice, gage*, m. վկայութիւն. 2. նշանակ. առհասարակ. գրաւական. ընծայութիւն. լեհոսին. 2. խոպոտ. նշան. տեսլիւն.

Testimoniâre, *va. témoigner, attester.* 2. *affirmer, assurer avec serment.* վկայել. վկայ լինել. 2. հաստատել. պնդել երդմամբ. լեհոսին իմիս. լսոնս տլուի. 2. նեղնիլ երդումի իմիս.

Testimònio, *sm. témoin*, m. 2. *témoignage*, m. *attestation*, f. վկայ. 2. վկայութիւն. լսոնս. 2. լեհոսին. խոպոտ.

Testina, *sf.* պզտիկ *tête*, f. 2. *petit texte*, m.

Testino, *sm.* փորրիկ գլուխ. 2. ապղ ինչ փորր նշանագրաց գրոչգծից. տեսլիւոյ դաս. 2. տիր ոչ ինչ խոպոտիւ խոլսոլոյ.

Tèsto, *sm. texte*, m. 2. *gros texte*, m. 3. *pot à mettre des plantes*, m. 4. *tourtière de terre*, f. 5. *couvercle*, m. բնասեռական. քուն օրինակ. գիրագիր. նկարագիր. բնագիր. 2. ապղ ինչ մեծ նշանագրաց գրոչգծից. 3. ամօթի անկոց. 4. թագաւոր. 4. ապագան. սափեակ. 5. խուփ խեցեղէն. մեծ. փոխլէիքին տեսլոս. 2. խոպոտիւոյ տիր ոչ տեսլոյ. 3. ասոյ. 4. ինչ ինչ տարբեր նկարագիր. 5. փոխոյ.

Far —, *faire autorité.* ունել. զնոսոյն ինչ լինելոյ օրինակ. կանոն ապղոյ. դուխոսլոս խօրհուրդ. խոսլոսն ոչնոս հինոսելոյն. փոխելութիւն ոչնոս.

— a, *a. tissu, e. հիւսեալ. անկեալ. խոպոտլոս.*

Testone, *sm. teston*, m. 2. *grosse tête*, f. գահկան ինչ արծաթի. 2. գլուխ մեծ. խոլսոս տեսլոս. 2. տիրուոյ. իրն տղոյ.

Testóre, *sm. tisserand*, m. 2. *fig. auteur*, m. *auteur*, m. նշանագրող. 2. օրինակագիր. հնանեցագիր. ֆոլսոհ. (լսոլսո). 2. փոխլէիքի.

Testuale, *a. textuel, le. հնանեցաւ* գրագրին. բնագրի. փոխլէիքին. տոլս.

Testudine, *sf. tortue*, f. կրաց. 2. վահանակ. ապագաւիր. 3. կրաց. հնանեցիոն ինչ.

ֆոտրգոլս. 2. խոլսոլոլսը տեսլոյ խոնչ ֆոսլսոհ. 3. տիր տեսլ. փոխելութիւն.

Testuggine, *sf. lyre*, f. *թնար ասահգասան.* խոլսոլոլսը. 2. *v.* Testudine.

Testura, *sf. texture*, f. *tissu*, m. 2. *liaison, disposition*, f. *ordre*, m. *անկասն.* հիւսք. խառնասան. 2. յօրինասան, կարգ (հասին). խոլսոս. խոլսոլոլսը իւ իւր ինչոս. 2. տեսլոյ. փոխելութիւն. խոլսո.

Tétano, *sm. tétanos*, m. *հիւսասին, պրհասին ջղաց. սխտ ինչ.* փոխելութիւն ինչոյ.

Tetracordo, *sm. tétracorde*, m. *չորքգաղ.* տեսլոյ խոլսոլոլսը. տեսլոյ տեսլոլսի տոլս.

Tetradramma, *sf. tétradrachme*, m. *չորքգրամեան.* տիր ոչ տեսլոս.

Tetraggine, *sf. obscurité*, f. 2. *fig. mélancolie, tristesse*, f. *ապշասութիւն. մեղասութիւն.* 2. *մեղասութիւն.* տեսլոյ. խոլսոլոլսը. 2. *պահ.* տեսլոյ. ֆոսլս. փոխելութիւն.

Tetragono, *sm. tétragone*, m. *չորքանկիւն.* տեսլոյ տեսլոլսի ինչ. փոխոյոյ խոլսոլոլսը. տոլս.

Tetragrammato, *sm. tétragrammaton*, m. *չորքգրեան.* ՍԱՆՍՈՅ տեսլոյ հնանեցաւ խոլսոլոլսը. 2. *ապահ.* տեսլոյ. ֆոսլսոհ. 2. *ապահ.* տեսլոյ. ֆոսլս.

Tetrámetro, *sm. tétramètre*, m. *չորքչափ.* տեսլոյ տեսլոլսի տեսլոյ. փոխելութիւն. տեսլոյ խոլսոլոլսը.

Tetrarca, *sm. tétrarque*, m. *չորրորդապետ.* տեսլոյ հնանեցաւ տեսլոյ. 2. *ապահ.* տեսլոյ. ֆոսլսոհ. 2. *ապահ.* տեսլոյ. ֆոսլս.

Tetrarcato, *sm.* See Tetrarchia.

Tetrarchia, *sf.* See Tetrarcato.

Tetrástico, *sm. quatrain*, m. *չորքգրագան տոլսոլոլսը.* տեսլոյ. 2. *ապահ.* տեսլոյ. ֆոսլսոհ. 2. *ապահ.* տեսլոյ. ֆոսլս.

Tetricità, *sf. obscurité, horreur*, f. *մեղասութիւն.* տեսլոյ. 2. *ապահ.* տեսլոյ. ֆոսլսոհ. 2. *ապահ.* տեսլոյ. ֆոսլս.

Tétro, a, *a. noir, e. sombre.* 2. *mauvaise (odeur), dégoûtant, e.* մեղ ինչ. ապշասին ինչ. խառնասութիւն. 2. *ապահ.* տեսլոյ. ֆոսլսոհ. 2. *ապահ.* տեսլոյ. ֆոսլս. 2. ֆեհոս (ֆեհոս).

Tétta, *sf. mamelle*, f. *սոսին.* պահոսին սոսկոյ. մեծ.

Tettâre, *va. téter.* գեռլ գնաճին. սխտ եմ գը.

Tétto, *sm. toit*, m. 2. *maison*, f. յարկ. սոսին. 2. *ապահ.* տեսլոյ. ֆոսլսոհ. 2. եվ խոսն.

Tettòja, *sf. auvent, hangar*, m. յարկ ի բացասկոյի. ուշնոս ֆոսլսոլոլսը. տոլս.

Teurgia, *sf. théurgie*, f. *Հմայք.* կախարդութիւն (ըստ դիս). տեսլոյ խոլսոլոլսը. բեհոսելոյ.

Teutonico, a, *a. teutonique. տեւտոնեան.* տեսլոյ տոլսը. տեսլոյ խոլսոլոլսը.

Ti, *v. Te.*

Tiara, *sf. tiare*, f. 2. *mitre*, f. *պսպուղ. խոյր.* 2. *պրսպատական. խոյր, ֆեսկ (բանահոյսպսպոյ).* խոսի ինհոսոս ֆոսլսոհ ոնոս. 2. ֆեհոսոյ ոնոս.

Tibia, *sf. tibia*, m. 2. *flûte*, f. *խաչակոսիք. ոյսր.* 2. *ոյսին. փող.* տոհոսելոյ տեսլոյ. 2. ֆեհոսոյ.

Tibicine, *sm. joueur de flûte*, m. *փողոյ. փողասպրպոյ.* ֆեհոսոյ. նոյ լոյսն.

Tiburtino, *sm. travertin*, m. *տիբուրեան*

ֆիճ. քար ինչ. Քրանչերնիկ Ֆուլը. Պերթերի պնդչէր պէտ Նիվ Ֆուլ։

Tiechio, *sm. tic, caprice*, m. քմիք. Համպյը. Կամք. Խոհեմ. Հառաս։

Tielismo, *sm. ptyalisme*, m. առէպ Քէթա. Նեղն. Ծորանի լորձանդ. ասվաղ. Ինտրէթ պնդաս։

Tieninave, *sf. rémora*, m. Դատակալ. Անհի ինչ. Տէրինիկր. պէտ ոչ դուբէթ։

Tiepidamente, *av. tiédement*. ամբոխաստ չէրմանհամար. Չ. մեղկանհամար. Թուլանհամար. Ծուլանհամար. ըւբճոճ ուլորած։ ըւբճոճ ըւբճոճ. Չ. Ռերինչնիկի. տեռնիկներ։

Tiepidare, *vn. s'atténdir*. մեղկանալ. Թուլանալ. ամանիկ մի ցրտանալ. ուռուճ. ըւբճոճանհամար. Կեչէնթէ։

Tiepidétto, a, *a. un peu tiède*. փոքր մի եղկ. Ֆնդչ. ցուրտ. Տինկ ըւբճոճ. ուռուճ։

Tiepidézza,) *sf. tiédeur*, f. 2. nonchalance, f.

Tiepidità,) 3. *timidité, honte*, f. ամանհ. մեղհամառն ցրտահնհան. ամբոխաստն Չերմանհան. 2. ցրտահնհան. մեղկանհան. Հեղգանհան. 3. ամոթածանհան. երկչոտանհան. ըւբճոճըւբէ. 2. Ռերինչնիկ. տեռնիկներ։ Հաճոյնըւբէ. 3. Ֆօբնու. ար. Հինալ։

Tiepido, a, *a. tiède. 2. lent, froid, e. timid, ve. lach*. եղկ. քաղցրամած. ամանիկ մի Չերմ. 2. Հեղգ. ցուրտ. դանգաղպէն. անվիժի. անշարժ. Դոլ. ըւբճոճ. ուռուճ. 2. տեռնիկ Ռերինչ։

Tiera, *sf. assemblage*, m. 2. *plusieurs pains qui se tiennent ensemble*, m. pl. կոյտ. չնդչ. 2. Համք Ֆրեալք ընդ միմեանս. Ֆութ. Ֆուբէ. ԵՀԸԸՆԻԸ. 2. պէրինչնիկ Ֆուբէ Ֆինչնիկ։ Correre a —, *courir ensemble bien aligné. ընհանալ ի միասին. պերտեր. պէտ ԸՀԸԸ ըւբճոճ Ֆօբնի. պէտ Ֆուբէ Ֆնիկէ Ֆինչնիկ։*

Tifo, *sm. typhus*, m. անդղ տասպահան եւ Համատպորհայ. պէտ ոչ ևէտաինչնիկ Ֆուբնիս։

Tifolo, *sm. cri perçant*, m. գոչիւն. չղիւն. տուր եւ առաքի բարբառ. պէտ ինձ պնս։

Tifone, *sm. tourbillon de vent*, m. Համք առաքիկ. մրրիկ Համքոյ. պրոտ. Ֆայ։

Tiglia,) *sf. chataignes bouillies*, f. pl. չաTiglià,) գանակ պաճ. Հաչնանիչէ տեռնիկ։

Tiglio, *sm. tilleul*, m. 2. *filament*, m. *fibre*, f. կանգի. Ֆան ինչ. 2. Ֆրակչ. Նեպրդ. Թել չ Ֆարմնոց. Ֆիլամոց. ոիլամոց պաՀնիս. 2. Ռեն պնիլէրեն. Ռիլլեռեն։

Tiglióso, a, *a. fibreux*, se. 2. *coriace, dur, e. լի Ֆիլիպչ. Նեպրդապատ. 2. խիտ. կարծր. պնիլէր. 2. տեռն. Ֆալ. Ֆեռ. պէտ։*

Tigna, *sf. teigne*, f. 2. *ennui, casse-tête*, m. 3. *avare, chiche*, m. *քոս. գոդհանհան դլխոյ. 2. Նեղանհան. տապանչ. տոտամանհան. 3. ագահ. ձգձանհան. կծծի. տէր. տէրէր. 2. Հան ոքճոճնըւբոց. տոտճ. քոհոնըւբէր. 3. Խոտ։*

Tignamica, *sf. immortelle dorée*, f. *ամիգօտ գառնագմանի. պէտ Նիվ օն։*

— *sm. fig. crasseux*, m. *կղիր. ձղճիճ. կծծի. Ֆէտ Խոտ։ Խոշոտ։*

Tignere, *va. e n. teindre. 2. rougir. 3. pâlir. 4. défier, reprocher. Ներկանել. գոնիլ. 2. չտահպանել. չկինել. 3. գունատել. պղպգանալ. 4. յատակ կալել. գրգռանել. կշտամբել. պշտամբ. րեռն Ֆէրեռ. 2. (Ինչոչ) Ֆէռնրճոճ. 3. պեռչէ ոճրճոճ. 4. ևկինչ. Ռոպէ Ֆէրեռ։*

Tignóso, a, *a. teigneux, se. 2. méprisable, vil, e. քոսոտ գլխով. գոդի. 2. պրշամարշ. վատնար. պնաղ. տէլ. 2. Խոր. հոսիր. ոուլտ։*

Tignuóla, *sf. teigne, gerce*, f. 2. *cosson*, m. *ցեց. 2. ագահ (չորենդ). Ինվէր. 2. գոռզ պղճի. գուլէ Ֆռռռոռ։*

Tigráto, a, *a. tigré, e. խայտաճարիս. խայտ գորճեալ. ըշէւէռ ըշէւէռ. Ֆէրեռն տեռնի գեռնէլէ։*

Tigre, *sf. tigresse*, f. *վատակ վագր. պէլէ Ֆէրեռն։*

Tigro, *sm. tigre*, m. *վագր. Ֆէրեռն. Ֆռռ։*

Tigrótto, *sm. petit tigre*, m. *վագրի վագր. կորիւն վագր. Ֆէրեռն Ռռէրռռռռ։*

Timbállo, *sm. timbale*, f. *թմբուկ հնձելագործաս. գռռռլ. Ռռպլ։*

Timbra, *sf.*) *thymbrée, sarriette*, f. *կորդիմն.*

Timbro, *sm.*) *գռռպլ պարանգաց. Ինչէռ օՀռռ. Ֆնռռ։*

Timeléa, *sf. thymélée*, f. *մեչերօռ. տ. տեռնատ. տատնի ինչ. Հառաչիչռռռ։*

Timiáma, *sm. parfum*, m. *բոյնիկ. Ֆռռնիկ պատչիկ. Հանդէրձանք Ֆնհոյ. պէտ Նիվ գռռնռռռ Ֆնէրեռն. գռռնռռռ. Ֆռռռ։*

Timico, a, *a. thymique. անուն երակայ ինչ. պէտ գռռռ ռռռ։*

Timidamente, *av. timidement. ահՀռ. երկիւղռռ. Ֆօբէռռռռ Ֆ։*

Timidétto, a, *a. un peu timide. ամանիկ մի երկչոտ. ռռռճէլ Ֆօբէռռռ. Հռճէռռռ։*

Timidézza,) *sf, timidité, crainte*, f. գռռTimidità,) *յապաղռռռէնիչ. երկիւղ. երկչոտանհան. Ֆօբէռռռ. Հինռռ. Ըռռռ։*

Timido, a, *a. timide. 2. intimidé, consterné, e. 3. terrible, horrible. երկչոտ. գռռռռռռ. Չ. գռռչռռէռռչ. պռռգչկռռ. 3. ռռՀպին. ռռՀռռռռ. ռռռկպէ. Ֆօբէռռռ. Ֆնռռռ. 2. Ֆօբէռռռ. Ֆռռռռռռ. 3. Ֆօբէռռռ Ֆօբէչէռռ. Հնչռռեռչէ։*

Timo, *sm. thym*, m. *Ֆռռճռռռռռ. ըռռռռռ. Խռռռռռ ևնչէռ օՀռռ։*

Timóne, *sm. timon*, m. 3. *guide, directeur*, m. *ռռռիչ. ռռգռռռռ. 2. ռռռիչ կռռռռռ. 3. ռռռՀռռռռ. ռռգռռ. վարիչ. Ինռռռ. 2. ռռռռռ օՀռռռ. 3. Ֆռռռռռռռռ։*

Timoneggiare, *va. régler le timon. ռռգռէլ գռռռռ. չղչէռէլ գռռռռռ. Ինռռռ Ռռռռռռռռ. Կնէռչռռռ։*

Timonière,) *sm. timonier*, m. *ռռգռիչ. ռր*

Timonista,) *գռռռռռ չղչէռէլ. Ինռռռռռ։*

Timorato, a, *a. timoré, e. consciencieux, se. երկիւղած. պրպռռ Ֆռռռռռռռռռռ. Կ.լռռռռռռ Ֆօբէռռռռռ ռռռռ. Կռռչ Ռռռռռռռ. Վէրռռռռռռ։*

Timóre, *sm. crainte*, *peur*, f. *ահՀ. երկիւղ. Ֆօբէռռռ։*

Timoroséménte, *av. avec crainte. ահՀռ. երկիւղռռ. երկիւղռռռռռռ. Ֆօբէռռռռռ Ֆ. Հինռռ Նէռ։*

Timoróso, a, *a. timide, peureux, se. 2. timoré, e. respectueux, se. 3. qui inspire, apporte la crainte. երկչոտ. վռռռռռռռռ.*

2. երիւզան. պատկառանս. իրաւախորհ. 3. անշարժին. անշարժ. անշարժութ. վճիռս իսկին. 2. ընկերական երեքեան. տանիմ. 3. երեքապատիկ. երեքերկու.

Timpanegiare, *va.* *battre la caisse.* Հարկանել գիմնական. գոռալ. իւրաքանչիւր ընկերէ.

Timpanistria, *sf.* joueuse de timbale, f. թմբկահար. գոռալը ընկերէ.

Timpanitide, *sf.* tympanite, f. փքոցաւոյց երգացուածութիւն. երեք ընկեր.

Timpanitico, a, *a.* qui est attaqué de la tympanite. 2. de tympanite. պատացեալ գանաւ փքոցաւոյց երգացուածեան. փքոցաւոյց երգոց. 2. փքոցաւոյց երգացուածեան. երեք ընկեր. 2. երեք ընկեր տալը.

Timpano, *sm.* tympan, m. 5. timbale, f. 6 roue, f. 7. espece de tambour. f. թմբուկ (անատոմ.). 2. թմբուկի մեքենայ. 3. երեքանիւեր ի հանաս չինածոց. 4. թմբուկի գոյութագոյ. 5. թմբուկի հնչեցագործ. 6. անիւ. գործի ատաղձոյ. 7. թմբուկ. գոռալը ընկերեան. 2 (աստ. լսելարանեան) պէս նեղ գիտենեան. 3. պիտանի ի ջուր գործելոյ. 4. խոշոր ընկերէ ի ջուր գործելոյ հանելոյ համար գլանաձեւ փայտէ ընկերէ. 5. ոտիւ տալը գոռալը. 6. պէս նեղ ընկերէ ալեհոսի. 7. գոռալ. գիմնանելեր.

Timpellina, *sf.* dispute, f. մայասանեն. վիճաբանութ. պայքար. գիմնանելեր. նեղ.

Tina, *sf.* cuve, f. գուբ. ջրաման. լըրանման. լիճանման.

Tinaccio, v. Tino.

Tinaja, *sf.* cellier pour les cuves, m. Հրենամասարան. չռնեւորան հնձանաց. լուսանան.

Tinca, *sf.* tanche, f. ձուկն ինչ անոյշ ջրային ոչ ոսկրաւոր. ոսկրաւոր.

Tincône, *sm.* poutin dans l'aine. m. պալար, հատատարտ երանոյ. գեան լշդանէ.

Tinella, *sf.*) cuvette, tinette, f. 2. salle

Tinello, *sm.*) commune, f. 2. գուբ. ջրաման. ջրհան փոքրիկ. ձաղանոյ. սանդար (պատուհերի). սեղի սպասուց. գիմնանան լուսանան. 2. երեքերկու տալոյ. ընկերէ. 3. ընկերական. ընկերանոց. 2. ընկերական. ընկերանոց. 3. ընկերանոց. ընկերանոց. 2. ընկերանոց. ընկերանոց. 3. ընկերանոց.

Tinozza, *sf.* cuvier, m. սանդար. լուգարան. սանգան. ընկերէ.

Tinta, *sf.* teinture, f. 2. couleur, f. 3. boutique de teinturier, f. ներկ. ներկարան. ներկարան. 2. ներկուած. գոյն. երփն. երանոյ. 3. ներկոց. սուն ներկասանելոյց. գոյնգոյն ընկերէ գոյն. 2. երեք. կնոջ. 3. գոյնէ գիտենեան.

Tintilano, *sm.* drap teint en laine, m. գոգ ինչ բարակ սանհոյ կատոյ. գոյ նեղ ընկերէ լինի.

Tintin, *sm.* tintement de sonnettes, m. Հրենչեան. գոգանելոյն գանգակոյ. ընկերանոց. լսի տեսի. երեքերկու.

Tintinnábulo, *sm.* sonnette, f. գանգակ փոքրիկ. կոպիճ. * բաժան. ընկերանոց.

Tintinnamento,) *sm.* tintement, m. Հրենչեան,

Tintinnio,) գոգանելոյն գանգակոյ. լսելար տեսի.

Tintinnare,) *va.* tinter. գանգակելոյ գանգակել.

Tintinnire,) գոգանոյն ի մի կողմ գիպոյն. ընկերէ ընկեր. երեքերկու լսելարան. ընկերանոց.

Tintino, *sm.* son des cloches, tintement, bruit, m. Հրենչեան, գոգանելոյն գանգակոյ. լսելար տեսի.

Tinto, *sm.* teinture, f. ներկ. ներկարան. — a, a. teint, e. 2. sombre, obscur, noir, e. 3. qui a changé de couleur par colere. 4. qui n'a qu'une teinture, qu'une connaissance superficielle de qc. ներկուած. 2. մթին. մգաւոր. խաւարին. 3. զգայնացեալ. զայրացեալ ի զայրանալ. խռովեալ. 4. տեղեկացեալ. տեղեկալ փոքր ի շատէ. գոյս լինելոյ. գոյնագործել. 2. ներկարարութ. ներկարան. 3. ներկարարութեան. ներկարարութեան. 4. ներկարարութեան. ներկարարութեան. 5. ներկարարութեան. ներկարարութեան. 6. ներկարարութեան. ներկարարութեան. 7. ներկարարութեան. ներկարարութեան. 8. ներկարարութեան. ներկարարութեան. 9. ներկարարութեան. ներկարարութեան. 10. ներկարարութեան. ներկարարութեան.

Tintóre, *sm.* teinturier, m. ներկարար. ներկարար.

Tintoria, *sf.* atelier de teinture, m. 2. teinturerie, f. ներկոց. 2. ներկարանելարութեան. ներկարարութեան. 2. ներկարանելարութեան.

Tintúra, *sf.* teinture, teinte, f. 2 teinture légère, connaissance superficielle de qc., f. ներկ. գոյն. երանոյ. 2. ներկարարութեան. տեղեկացեալ. գոյնագործութեան. տեղեկացեալ. գոյնագործութեան. 2. ներկարարութեան. ներկարարութեան. 3. ներկարարութեան. ներկարարութեան. 4. ներկարարութեան. ներկարարութեան. 5. ներկարարութեան. ներկարարութեան. 6. ներկարարութեան. ներկարարութեան. 7. ներկարարութեան. ներկարարութեան. 8. ներկարարութեան. ներկարարութեան. 9. ներկարարութեան. ներկարարութեան. 10. ներկարարութեան. ներկարարութեան.

Tiórba, *sf.* teorbe, m. գիմնանելեր. ընկերէ. ընկերէ. ընկերէ. ընկերէ. ընկերէ. ընկերէ. ընկերէ. ընկերէ. ընկերէ. ընկերէ.

Tipico, a, *a.* allegorique, symbolique. պատկերական. առակական. գիմնանելեր. գիմնանելեր.

Tipo, *sm.* modele, type, m. տիպ. օրինակ. առակ. գիմնանելեր. ընկերէ. ընկերէ. ընկերէ.

Tipografia, *sf.* typographie, f. տպագրութիւն. 2. տուն տպագրութեան. գրատունց. գրատուն. իրաց. իրաց տանատիրոջ. գիմնանելեր. գիմնանելեր. 2. իրատարակ.

Tipografico, a, *a.* typographique. տպագրական. իրաց տիպոյս. գիմնանելեր. գիմնանելեր. գիմնանելեր.

Tipógrafo, *sm.* typographe, m. տպագիր. տպատարիչ. գրատիպ. գիմնանելեր. գիմնանելեր. գիմնանելեր. գիմնանելեր.

Tipóre, *sm.* tiédeur, f. մեղկութիւն. ցրտութիւն. ընկերէ. ընկերէ. ընկերէ. ընկերէ.

Tira, *sf.* dispute, f. կռիւ. հակառակութիւն. կռիւ. ընկերէ. ընկերէ.

Tirabussone, *sm.* tire-bouchon, m. գործի հանելոյ գինեայ. ընկերէ. ընկերէ. ընկերէ. ընկերէ. ընկերէ.

Tiralinee, *sm.* tire-ligne, m. գործի գիծ ձգելոյ. գրչակելոյ. գիմնանելեր. ընկերէ. ընկերէ. ընկերէ. ընկերէ. ընկերէ.

Tiramento, *sm.* action de tirer, tiraillerie, f. 2. renversement, tiraillement d'un sens donné à un passage, etc. քաշելոյն. ձգումն. 2. կամակորութիւն. ապստամբութ. ձեռնէն գլխոյ բանից. լսելար. 2. պէս տեսական. ընկերէ. ընկերէ. ընկերէ. ընկերէ. ընկերէ.

Tirannáre, Tiranneggiáre, Tirannizzáre, *va.* *tyranniser.* *2.* *vexer.* բռնանալ. բռնադրել. *2.* ՆԵՂԼ. չարչարել. չարաամաՀրել. ՎշտաԼԼԵՔ ՀՆՉԵ. ՎշտաԼ ԱՉՔ. *3.* ԿԱՄ ՀՆՉԵ. ՏԵՂ ՎԼԻՉԵ.

Tirannéllo, *sm.* *petit tyran,* m. գոյմն. տկար բռնաւոր. ՓՈՔ-ԼԵՔՆԻԿ, ՏԻ-ԼԻՉ ՎշտաԼ.

Tirannería, *sf.* *tyrannie,* f. բռնակալութիւն.

Tirannía, *2.* անագթութիւն. բռնութիւն. *2.* անագթութիւն. խստագոյժ բարք. ՎշտաԼԵՔ. *2.* ՀՆՉԵԼԵՔ ԿԱՄ ՉԱՐՉԱՐԱԼԵՔ ԿԱՄԼԵՔՆԵՔ.

Tirannescamente, *av.* *en tyran, tyrannique-ment.*

Tirannicamente, *ment, barbarement.* անագոյժ. խժադար. բռնաւորութեամբ. ԱՉՔ-ԴԱԼԵՔՄ ՏԵՂԻՆ ՔԱԼԻՄՆԵՆ.

Tirannesco, Tirannico, *a, a.* *tyrannique.* բռնաւորական.

Tirannúccio, *sm.* *tyranneau,* m. անագոյժ. ՔԱԼ ԼԻՒՐԻՆԻՑ ՔԱԼԼԵՔ ՔԱԼԼԵՔ.

Tirannide, *sf.* *v.* Tirannia.

Tiránno, *sm.* *tyran,* m. բռնաւոր. բռնակալ. *2.* անգութ. անագոյժ. անագորոյն. ՎՐ ԼԻՆ ՀԱՒԱՏԱՔՆԻ ՏԵՒՆ. ՎՐԴՆԱ. *2.* ՎՐԴՆԱ. ՎՐԻՒ ՈՒՐԻ. ՔԱԼԵՒ.

Tiránte, *sm.* (t. d'arch.) *tirant,* m. ՀՆՉԱՄԱԿԱԼ. ՎԻՄԱՈ ՎՐԻ ՈՒՐԻ.

— *a.* *qui tire.* *2.* (*viande*) *coriace.* ձգիչ. քարշիչ. *2.* (*Ին*) կարծր. ԼԵՒՏԻՆ. *2.* ՀՆՉԻՉ. ԼԻՆԵՒՆԵՔ. (ԼՏ).

Tirapálle, *sm.* *tire-balle,* m. գործի զկապոյտ գնդակս հանելոյ ի վիրաց. ԼԱԼ ՏՈՒ-ՆԱՒՈՒԱՈ ԼԵՔՈՐՈՎՔ ՈՒԼԻ.

Tiráre, *va.* *e n.* *tirer, amener à soi.* *2.* *tirer, attirer, entraîner.* *3.* *traîner.* *4.* *lancer, darder.* *5.* *attirer, engager, séduire.* *6.* *construire, tracer, étendre.* *7.* *obtenir qc. en venir à bout.* *8.* *tirer, marcher vers, prendre le chemin de.* *9.* *tendre, viser, aspirer.* *10.* *avoir penchant, de la sympathie.* *11.* *tirer, souffler.* *12.* *tirer de l'arc, le fusil, etc.* *13.* *ruer.* *14.* *traîner en longueur.* *15.* *s'étendre, se dilater.* *16.* *achever, perfectionner.* *17.* *clarifier, tirer au clair.* *18.* *tirer, imprimer.* *19.* *marchander, tirer tant qu'on peut.* *20.* *mourir.* ձգել. քարշել. *2.* կորզել. Հանել. Հղել. *3.* քարշել. ՓՈՔ ԳԼՈՒԽ ՔԱՐՇԵԼ. *4.* տրձակել (*բարձու, նետաւ*). ՄԻՒ ԴՆԵԼ. Հղել. *5.* Հղել. յորդորել. Տրաքուրել. *6.* ՀՐԱՒ. ԿԱՄՈՒԼ. Հղել. Ջաառանել (*փող*). *7.* Ջաառանել. ըմբռնել. աառնալ. ՀԱՀԵԼ. *8.* ԴԷՄ ԵԿԱԼ ԴԱԼ. ԵԼԱՆԵԼ Ի ՀՆԱՒԱՊԱՐՀ. *9.* ՈՀ ՄՈՒԵԼ. ԴԻՄԼ. Հղեալ երթալ. ԴԷԱՈՒՒ ՄՈՒԵԼ. *10.* յօժարել. ՄԼՈ ԼՒ յօժար ԼԻՆԵԼ ՄԻՒԱԼ. *11.* ՀՐԱՒ. ՓՂԼ (Ջողմոյ). *12.* Հղել. արձակել. ԻՄԱՒԼ (զՀրացան գործի. պլոյգի Հանդերձ). *13.* արաւել. կլաուել. *14.* Հղել. երկայնել (զժամանակն). յապաղել. *15.* ըպնել. ապաՀանուիլ. *16.* յօրինել. կատարել. *17.* պարզել. յայտնել. զոռել. *18.* տպատրել. գրոշմել. *19.* ՈՒԺԱՒԼ ԳՂՇԻՈ. ՆԱԱԼՔՆԱՀԱՆԱԼ ԳՂՇԻՈ ԶԱՈ ԿԱՐԻ. *20.* ՄԱՈՒԼ. պասալ Ի ԿԵՆԱԳ. ԼԵՒՈՒՆ. ԼԵՒՈՒՆ. ԼԷՔՈՐՈՎՔ. ՈՒՐՐՈՎՔ. ՈՒՐՐՈՎ ՀՐԱՒ. *2.* ՈՒՐՐՈՎ ԼԻՆԵԼ. ՈՒՐՐՈՎ ՀՐԱՒ. *3.* ՈՒՐՐՈՎ ՀՐԱՒ. *4.* ՈՒՐՐՈՎ ՀՐԱՒ. *5.* ՈՒՐՐՈՎ ՀՐԱՒ. *6.* ՈՒՐՐՈՎ ՀՐԱՒ. *7.* ՈՒՐՐՈՎ ՀՐԱՒ. *8.* ՈՒՐՐՈՎ ՀՐԱՒ. *9.* ՈՒՐՐՈՎ ՀՐԱՒ. *10.* ՈՒՐՐՈՎ ՀՐԱՒ. *11.* ՈՒՐՐՈՎ ՀՐԱՒ. *12.* ՈՒՐՐՈՎ ՀՐԱՒ. *13.* ՈՒՐՐՈՎ ՀՐԱՒ. *14.* ՈՒՐՐՈՎ ՀՐԱՒ. *15.* ՈՒՐՐՈՎ ՀՐԱՒ. *16.* ՈՒՐՐՈՎ ՀՐԱՒ. *17.* ՈՒՐՐՈՎ ՀՐԱՒ. *18.* ՈՒՐՐՈՎ ՀՐԱՒ. *19.* ՈՒՐՐՈՎ ՀՐԱՒ. *20.* ՈՒՐՐՈՎ ՀՐԱՒ.

— di spada, *faire des armes.* խաղալ սուսերաւ. չարժել. զսուսեր. ՀՈՐՈՎՔԱԼԵՔ ԼԻՆԵԼ.

— sangue, *saigner.* արիւն Հանել. ԹԱՓԵԼ. ՔԱՒ ՍՒՐԵՒ.

— costrutto, *profiter.* չաՀել. օգտել. ՎԵՐ ԼԻՆԵԼ. ՔԵՒՆԵ ԼԷՔՈՐՈՎՔ.

— giù, *abaisser, baisser.* *2.* *jurer, blasphémer.* խոնարՀեցուցանել. ԼՒՐԱՑՆԵԼ. ցածուցանել. *2.* երդնուլ. ՀայՀոյել. ՍՒՐՊՒՄ ՀԱՆԵԼ. ՆՒՒԵՒ. *2.* ՍՒՐՊԻ. ՆԵՒՒՆ ԼԻՆԵԼ.

— la giù ad altrui, *tromper.* *2.* *médire.* խաբել. պատել. *2.* չարախօս լինել. զբրպատել. ՍԼՕՒՆՒՄ. *2.* ԼԵՒՆԱՒԼԻ ԼԻՆԵԼ.

— su, *lever, élever.* *2.* *tirer du nez, pousser qn. à dire ou à faire ce qu'il ne voudrait pas.* *3.* *élever, nourrir.* *4.* *avancer.* *5.* *instruire.* վիպասցուցանել. բարձրացուցանել. ամբառնալ. *2.* որալ բանս ի բերանոյ ուրուք. բանագտաւել զոր ան ասել կամ առ առնել ինչ զոր Նպատ չլսելի. *3.* ամուցանել. պարարել. *4.* յառաջ Հղել զոր. Հանել զոր ի պատս ինչ. *5.* ուսուցանել. ՓՈՒՐՐՈՎՔ ԼԻՆՈՒԼԻՔՆԵՒ. *2.* ՈՒՂՂԵՑՈՒՑԱՆԵԼ. ՈՒՂՂԱԽՕՍ ՀԵՂ ՍՒՐԵԼ. *3.* ՀԵՒԼԵՒՔ. ՈՒՍՈՒՑԻՉՈՒ. *4.* ՓՈՒՐՐՈՎՔ. ՀԱՐԴԻՒՆԵՒ ԼԷՔՈՐՈՎՔ. *5.* ԲՈՒՐՐՈՎՔ.

— in arcata, *parler en l'air.* յօդս բարբառել. Ի զուր. վայրապար խօսել. ՊՂՒ. ՈՒՀՈՒԼ ԼՈՐԵՑՈՒՐ ԼԻՆԵԼ.

— al buono, *prendre en bien.* ի բարւոջ միտս իմանալ. բարւոջ ՄԻՏՔԱԼ. ԼՒՒ ՅԵՒՐԷ ՍՒՐԵԼ. ԼԱՒ ՀՆԱՐ ՀԱՒԱՏԵԼ.

— dalla sua, *attirer* qn. *de son côté.* չԹԵՒՆ ՅԱՆԿԱՑԱՆԵԼ ԶՈՐ. ՓԱՓԱՆ ԱՍԵԼ. ՀՐԱՒԼ ԶՈՐ ՄԻՒ ԿՈՂՄԷ. ԳԼՈՒԽ ԲԱՐՁԵՔՆ ՎԵՐԻՆԷ. ՈՒՐՈՒՑՔՆ ՎԵՐԻՆԷՆ. ՈՒՐՈՒՄՆ.

— di mira, *voir.* տեսանել. դիտաւել. ՎԵՐԴ.

Tirársi, *vp.* *s'approcher.* մերձենալ. մատչել. ԿՈՒՐԵՑՆԵԼ ԼԱՒՈՒՄԲ.

— avanti, innanzi, *avancer, approcher.* յառաջել. Հասկ երթալ. յառաջ մատչել. ԼԵՒՏ ԼԻՆԵԼ. ԼԵՒՏԻՆ. ԼՈՒՆ ՎՐԴՆԱ.

— da banda, in parte, di lato, *s'écarter, s'éloigner.* մեկուսանալ. զբաւիչ գանձն. ՀԵՌԱՒԱՆԱԼ. ՄԱՀ ԼԻՆԻՆԵԼ. ԼԵՂՐՈՒՄԻՆԵ.

— sene indietro, *s'en défendre.* խոյս տալ. խուսել. պաշտպանել անձին. ԻՒՐԱՆԵՒ ԴԱՒՉԵՒՆԵՒ.

— dietro alcuna cosa, *entraîner, être cause.* ակիզբն պատճառ լինել իմիք. ՀԵՏԵՒ ՕՐԻՆ.

— addosso, *s'attirer, se procurer.* չանձն կորել. Հագնել-հյուծվել անձին. ճնճղն ինն թաղարան, ութսնի, պատկան.

Tirata, *sf. trait, tirage, m. 2. tirade, traite, f. 3. maladie, f. 4. trait, coup, m. Ձգելը. քարկոծ. 2. ռազան. երկարնտիքներ. կարգ. 3. Հիւանդութիւն. ախտ. 4. բանկոծ. ընդհ. 2. ընդլայն. ուրտ. 3. խոնարհութիւն. Հարուց. 4. ի չի՛. Խոտաման՛.*

Tiratojo, *sm. lieu ou l'on étend des ouvrages de laine, m. Գործ, տեղի Ձգուելոյ կամ պարզելոյ գաւառիս. գործ, ըստ որոշելոյ նիւթ.*

Tiratore, *sm. tireur, m. 2. pressier, m. Ձգիչ. քարշիչ. 2. գրոշիչ. տպատուիչ. Ընդհ. Ընդհ. 2. դասիս նիւթ. ընտանեաց.*

Tiratura, *sf. tirage, m. Ձգելը. տպատութիւն. Ընդհ ընդհ. Ընդ. ընտանեաց.*

Tirella, *sf. trait, m. փոկ, պարան Ձգելոյ գործ... (տրտաղ) Ընդհ ընդհ է ընդլ.*

Tiritèra, *sf. verbiage, m. երկայնաբանութիւն. բանք երկայնաբանք. ասացած ասացած ասել.*

Tiro, *sm. tire, f. coup, trait, m. 2. rage, f. 3. mauvais tour, m. Ձիգ. Ձգելը. Ձգումն. 2. կատաղութիւն. մոլեգնութիւն. 3. Ձարք. սյալ. կասուկ. պատարագ. Ընդհ. 2. Ընդհ. Ընդլ. 3. ախտ. ծուռն.*

A — di moschetto, *à la portée du fusil. ի չափ անիւրանութեան միոյ հրացանի. ախտ ինն-ինն ոտնչ.*

— a due, a quattro, a sei, *attelage à deux, à quatre, à six chevaux. երկին. չորքին. վեցին. Ընդ ախտ. ոտնչ ընդ ընդ ասրասաս.*

Tirocinio, *sm. apprentissage, m. աշակերտութիւն. Նորընծայութիւն. ասիւորութիւն. Ընդհ ընդ.*

Tirone, *sm. novice, apprenti, m. աշակերտ. Նորընծայ. Ստնուկ. Ընդհ ընդ.*

Tirso, *sm. thyrse, m. գեղարդի Պաղնաւրամանեաց. Պահասան ասասս. Ընդհ ախտ ընդ ընդ.*

Tisana, *sf. tisane, f. ջրկելիք. ասշրական ջրելիական. Ճաշասան. (Հանգաւոյ).*

Tisica, *sf. phthisie, f. Տիւրական ախտ.*

Tisichezza, *sf. Հիւծախտ. Ընդհ ախտ.*

Tisico, *sm. pulmonie, phthisie, f. Տիւրական ախտ. Ընդհ ընդ.*

— a, *a. étique, poitrinaire. 2. fig. maigre, faible. ախտացեալ. գոհան Տիւրական. 2. փոխ. Տիւրելոյ. ախտ. Ընդհ ընդ. 2. Ընդհ. Ընդհ ընդ.*

Tisicùzzo, *a. a. presque étique. 2. fig. décharné, e. faible. ախտացեալ. փոքր մի գոհան Տիւրական. 2. փոխ. Տիւրելոյ. ախտ. ախտ ընդ. Ընդհ ընդ. 2. Ընդհ. Ընդհ.*

Titillamento, *sm. chatouillement, m. խոթոց. գրգռումն. Ընդհ ընդ ընդ. ախտ ընդ ընդ. Ընդհ ընդ ընդ.*

Titillare, *va. chatouiller. խոթոել. յուզել. Տարաձգելոյս գանել. Ընդ ընդ ընդ. Ընդ ընդ ընդ.*

Titimàglio, *sm. tithymale, m. կաղանձան.*

Titimalo, *sm. Ընդ ընդ.*

Titolare, *a. titulaire. յորջորջեալ. անուանեալ. որ ունի գործ յորջորջանոց (անուն). Ընդ ընդ ընդ. 2. Ընդ Ընդ.*

— *va. intituler, donner un titre. յորջորջել. անուն գնել. անուանել. ընծոյ, Ընդ ընդ Ընդ.*

Titolato, *a. a. titré, e. յորջորջեալ. որ ունի յորջորջումն ինչ. գանուն ինչ պատուոյ. Ընդ ընդ Ընդ ընդ ինչ Ընդ.*

Titolegiare, *va. donner des titres. յորջորջել. անուն գնել. Ընդ ընդ Ընդ. ... ընդ Ընդ.*

Titolo, *sm. titre, m. dignité, f. 2. inscription, dénomination, f. 3. surnom, m. 4. crédit, m. réputation, f. 5. droit, m. raison, f. document, m. 6. excuse, f. prétexte, m. 7. titre clérical, m. յորջորջումն. անուն. աշխարհն անուն պատուոյ. ասացուածոյ. անուն. 2. անուանումն. արձանագիր. Ընդհանագիր. 3. անուն յորջորջանաց. 4. պատիւ. մեծարոյ կարծիք. անուն բարի. փառք. Համբաւ. 5. իրաւունք. արդար. ասրասրանելիութիւն. 6. պատճառ. պատճառանիւթ. բարեբոյ. բաղդատոյ. 7. յորջորջումն մատանագրաց. * սրատրան. Ընդհանրի Ընդ ընդ. ընդ ընդ. Ընդհանր. 2. ... Ընդ. Ընդ. 3. ընդ ... Ընդ. ընդ. ընդ. 4. Ընդ. ընդ. ընդ. 5. Ընդ ընդ. ընդ. 6. ընդ ընդ. Ընդ ընդ. 7. Ընդ ... ընդ ընդ ընդ ընդ Ընդ ընդ ընդ.*

Titubamento, *sm. chancellement, m. Ընդ.*

Titubazione, *sf. Ընդ ընդ. Ընդ. ընդ ընդ ընդ ընդ.*

Titubare, *va. chanceler. 2. hésiter. դողալ. գնդրեվել. 2. վարանել. տարակուսել. Ընդ ընդ. ... ընդ ընդ. 2. Ընդ ընդ ընդ ընդ ընդ ընդ.*

Tizzo, *sm. tison, m. խանձուղ. Ընդ.*

Tizzone, *sm. Ընդ. ընդ.*

Tlaspi, *sm. moutarde, f. (herbe). վայրի մանանեխ. Ընդ ընդ Ընդ.*

Tocca, *sf. gaze, f. crêpe, m. ոմանակ. չղացաձև. գիպաղ. ընդ ընդ. Ընդ. ընդ.*

Toccalàpis, *sm. porte-crayon, m. փայ. գործ արձանագրի. Ընդ ընդ ընդ ընդ ընդ ընդ.*

Toccamento, *sm. attouchement, m. շօշափումն. Հպելն. ... ընդ.*

Toccare, *va. toucher. 2. sonner. 3. toucher, émouvoir, exciter. 4. toucher. 5. ôter, emporter, enlever. 6. offenser, provoquer, blesser. 7. dénoncer, déclarer. 8. frapper, piquer. 9. concerner, regarder. 10. parler, s'entretenir de qc. շօշափել. մերձենալ. Հպել. 2. Հարկանել. Հնչել (զանգակի). 3. շարժել. դրդռել. յուզել. գրգռել. յորջորջել. 4. մերձենալ (ի կին). 5. բառնալ. ի բաց առնել. առնալ. 6. պատաղ. խոցել. գանացուցանել. անվրանել. 7. Յանուանել. զգացուցանել. յայտ առնել. պատասխանել զմտացիր. Ժամանակ Համուցանելոյ. 8. Հարկանել. խմել. գերբաբ... 9. պատշաճել. Հոգալ. անկ լինել. Հասանել. 10. խո-*

անչարիք, ոչընդունիմ. իւ. ուրուի, ոչինչ. ուրուհ. ոչուհի. 2. լաւ ինչ ինչ ուրուհ. լաւ լաւութիւն. 3. ոչնչութիւն. ինչնինչութիւն. 4. ինչ ինչութիւն. 5. ուշ. ի ծուրուհ. ինչոնչութիւն. 6. ոչինչանալ. ուրուհ. ուրում վիպուհ. ուհիլուհ. 7. ուրումաց վտանգ ուրուհ. 8. ուրինչ ոչնչուհ. ուրուհիւն. 9. ուրուհիւն. ինչնուհիւն. ծուրս ուշուհ. 10. ուր չեղ ինչ. ինչնուհ ընտանի ուրուհիւն. հարուհիւն ուրուհ.

— il cuore, *attendrir.* 2. *toucher, rejouir le cœur.* 3. *convaincre.* ի սուհի անել. ինչ. գոգանել. 2. ուրուհ առնել, ցնծալ. կարի ինչ զուարճացուցանել. 3. հաւանեցուցանել. ինչուհչին ինչնուհիւն. 2. ուհիչնուհիւն. լուր ուրուհ ինչ. 3. ինչուհիւն ուհիչնուհիւն ինչում ինչուհ.

— il polso, *tâter le pouls.* զնուհ զարուհնուհ, նկատել զմինդին երակաց. նուհչնա նուհիւն.

— sul vivo, *piquer au vif, offenser.* հարկանել զսիր անդր. ընդ անդր խոցել. պինեցուցանել, գառնացուցանել բանիւք. ինչուհչին ուհչնուհ. չքե ուհչնուհ.

— qualche cosa ad alcuno, *échoir, tomber en partage.* հասանել. անկանել. (ձիրա. ին) ուհուհիւ.

— danari, *toucher de l'argent.* առնուլ, ընդունել արծաթի իրաս. ձիրա ուհիւ.

— la corda, *être appliqué à la question.* յարչարանս կրել տանջանաւք առասանաց. ի չարչարիչսն ընտրիլ.

— le busse, *être frappé, battu.* զան ըմ սիւ. գանալից լինել. ուրուհ ինուհ.

— la fregola, *avoir grande envie de qc.* առնուլ ունել. փափաքիլ. աչսի ուրաս ինուհ. հառիչ ընտրիլ.

— l'ugola, *plaire infiniment.* 2. *donner envie.* կարի ինի հանոյ լինել. քաղցրանալ. լսող. 2. դրդանել, զարմանացնել զանձ. կուժիանի. չքե հուշ ինուհ. եղի. ինչ ինչուհչուհիւն. հոգեառուհիւն. 2. հուհիչ. ուրչնուհիչուհիւ.

Toccata, *sf. prélude*, m. սկիզբն. պատրաստութիւն երգոյ. ինուհիչ. ձեչնուհ.

Toccativo, a, *a. propre à toucher.* չշոպական. ոչինուհիչ. ընտ ինուհիչ.

Toccato, *sm. tact, le toucher*, m. չշոպուհչիւ. ուրուհ. ընտ. ինուհիչ ընտ.

Toccatóre, *sm. huissier*, m. նուհչուհ. պաշտանեայ սահմանի որ դանուցանէ պարտաւորեին զժամադիր ժամանակ Տաճարգանելոյն. փուհիչ. ոչընչուհ ընտ ինուհիչ ընտ ինուհիչ.

Toccheggiare, *va. toucher, tâter.* չշոպփիչ. ինուհիչ. ինչ ձեռաւք. ոչինուհիչ. ինչ ինչ ուրուհ.

Tocchétto, *sm. ragoût de poissons*, m. Տանդեղանք կերակրոց ի ձկանց. ուր ոչ ինչ. ինչ ուրուհ.

Tócco, *sm. le toucher, tact*, m. 2. *coup de cloche.* m. 3. *touche à épeler*, f. 4. *toque*, f. 5. *morceau*, m. չշոպուհիչք. 2. բանիւն. Տիչուն (գանգակաց). 3. չիղ ի ձեռին մանկանց առ ընդհանուր ի պնակիսն. 4. խորք ինչ. 5. պատառ. կտոր. ինուհիչին ինուհիչ. ինչ. ինչ ինչ ուրուհ. 2. ինչ ինչ ուրուհ. 3. ինուհ ինչուհչուհիւն ինչուհիչ. 4. ինուհիչին ինուհ. 5. ինուհ. ինչ.

— a, *a. touché, e.* չսպհանալ. չսպդորեալ. ինչնուհիչուհիչ.

Toga, *sf. toge*, f. 2. *robe (de magistrat)*, f. պատմուճան. 2. պետական. Տանդեղ պետական պատճառական. ընտ. ինչոնչ. Տուհ. 2. ինուհիչին, ինչնուհ ընտ ուրուհ. ինչնուհ.

Togáto, a, *a. qui porte la robe. ou* զինուորեալ պետական. ինչնուհ ինչիչ, ինչնուհիչ.

Togliere, *va. prendre, saisir.* 2. *enlever, emporter.* 3. *apercevoir, discerner.* 4. *délivrer, sauver, tirer d'embarras.* 5. *empêcher, s'opposer, embarrasser.* 6. *détourner, distraire, dissuader.* 7. *entreprendre, se charger de.* 8. *se contenter, consentir.* 9. *accueillir, recevoir.* 10. *comprendre.* 11. *louer.* ունել. առնուլ. ընդունել. 2. բառնալ. ի բաց առնել. 3. ընտրել. նշմարել. տեսանել. 4. ազատել. ապրեցուցանել. ինուհիչ զոր ի... 5. արգելուլ. խափան գինել. ընդդէմ կալ. չինուհիչ. 6. չղճել զինուհ ի բաց գաղձանքեն. կասեցուցանել. 7. Տեռն արկանել. բառն Տարկանել. յանձն առնուլ. 8. գոհ. Տամ լինել. Տանձել. Տանել. 9. ժողովել. ընդունել. 10. ինուհ նալ. առնուլ. 11. ունել. առնուլ ի վայելս. ուշ. ինուհ. 2. ինուհիչուհ. ինչ ուրուհ. 3. ինչ. ուհ ինչիչ. ինուհիչ. 4. ինուհիչուհ. ընտրուհիչ ինչուհիչ. 5. Տան չշոպ. ուրուհիչուհ. ինուհիչ ուրուհ. 6. Տայուհիչ. ինչուհիչուհ ուհինուհիչ. 7. ել. ուրուհ. ինուհիչ ուշ. 8. ինուհ ինչ. ինչ ուշ. 9. ինուհիչ ինչուհ. ինչ ուրուհ. 10. ինուհիչ ուշ. 11. ուհիչ ինուհիչ.

— a credenza, *acheter à crédit.* առնուլ յառաջագոյ Տասուցանելոյդ. գինել գրաւս. վերինչ ուշ.

— a fitto, *prendre à ferme ou à louage, louer.* ի վարձու առնուլ. ուրուհ ուշ.

Tolga Dio, *à Dieu ne plaise, dût-il m'en coûter la vie.* Ալլահ երինուհ. Տաղ ինչ.

— animo, *intimider, décourager.* լքուցանել. աՀ արկանել. ինուհիչուհչինուհիչ. ինչնուհիչ.

— fede a uno, *désabuser, dissuader.* ապանել ի պատճառաց յանդիմանել զմտքուհիչն. ի բաց գաղձանցնել. գՀակառակն Տաստատացանել. ինուհչուհչուհ ինչ վերինչին. Տայուհչուհ.

— su, *faire accroire, se jouer de qn.* Տաստատացանել. պատել. ինուհինուհչուհ. ուհչուհիչ.

— la volta, *prévenir.* կանխել. առնել. յառաջել գրաւել զանգի. ինչուհչուհ. ինչուհ ինչուհ. ինչինչ ինուհիչ.

— in pace, *souffrir, endurer.* Տանձել. Տանձիչել. առանել տիրալ. ինչնուհիչ. ուրուհ ընտ ինչուհ.

— di mira, la mira, *mirer, viser.* նկատել. դիտել զնպատակն. նչնտ ուշ.

Tógliersi, *vp. partir.* երթալ· բաժանել· մեկնել· կիտիլ·
— giù da checchessia, *se désister.* կասել ի բաց կալ· գադարել· ձերաւոլ կիտիլ· ձերաւ կիլլել·
— di colpa, *se disculper, se justifier.* ի բաց բերել յանձնել գյանցանս· արդարացուցանել գանձն· ելեհոնի ծառայեցուցանել· ելեհոնի ծառայել·

Toglimento, *sm.* enlèvement, m. բարձումն· յափշտակութիւն· գողութիւն· վերացումն· կորուստ·

Toglitóre, *sm.* ravisseur, m. բարձող· յափշտակող· վերցնող· ծառեցնող·

Tólda, *sf.* tillac, m. տախտակամած յատակ նաւու· կիսոյն կիսվերնիսն·

Toletta, *sf.* toilette, f. հանդերձանք· պատիք զարդու· պատեհանք կանոց· պէլեհնէլեր դալ պէլեհի· գալլեր·

Tollerabile, *a.* tolérable, supportable. հանդուրժական· հանդուրժելի· ինհամելալոց· ելեհելիր·

Tollerabilmente, *av.* tolérablement, supportablement. համբերութեամբ· հանդուրժելով· ինհամելոց ելեհելե· ալր նէ·

Tolleránza, *sf.* tolérance, f. համբերութիւն· երկայնմտութիւն· ինդրաւորութիւն· ինհամելութիւն· ելեհոյութիւն· ալր· ինհամելոց· ինհալ· ելեհ վիրն· ինհալելիր·

Tollerare, *va.* supporter, tolérer. հանդուրժել· տանել· ելեհել· ինդալ· ալր· ինհամելել· ինհալ· ելեհել· վիրն ինհալելիր·

Tolleratóre, *sm.* tolérant, m. ժուժկալ· համբերող· ելեհող· ալր ինհալ· ինհամելալ· ելեհ վիրն·

Tóllero, *sm.* écu d'Italie, m. արծաթի դահեկան ինչ խառազայեց· ալր ելեհելի ինհալ· ալր·

Tollétta, *sf.* larcin. գողն· յափշտակութիւն·

Tollétto, *sm.* larcin. գողութիւն· ալր·

Tólta, *sf.* prise, f. enlèvement, m. բարձումն· յափշտակութիւն· ալր· վերացումն· գնում·

Tomájo, *sm.* empeigne, f. երեսք կամ վերին կողմն կօշկոյ· ելեհելին ենհ ելե·

Tomáre, *vn.* faire la culbute. 2. se précipiter. 3. descendre. անկանել գլխիվայր· ինհալ գլոր ելալ· 2· գադարիլ, գաղավիժ լինել· 3· իջանել· դալ ալր ելե· ելեհ էլլեհի· ելեհ էլլեհի· 2· ինհալ ելեհ ալր ելե· ելեհ ելեհի·

Tómba, *sf.* tombeau, m. 2. fosse, cavité, f. շիրիմ· գերեզման· հանգստոց· 2· խոռոչ· փոս· փորուած· ծալր· 2· ալ ելե· ելալ·

Tombacco, *sm.* tombac, m. փայլուն պղինձ· ոսկեպղինձ· ինհալ·

Tombolare, *vn.* culbuter. անկանել, կորձանել գլխիվայր· գադարիլ, գաղավիժ լինել· ինհալ գլոր ելալ· դալ ալր ելե· ելեհ էլլեհի· ինհալ էլլեհի·

Tombolata, *sf.* culbute, f. գլխիվայր անկում·

Tombolo, *sm.* culbute, f. գաղավիժութիւն· ինհալ գլոր ելալ· ինհալ էլլեհի· ինհալ ելեհ էլլեհի·

Tómo, *sm.* tome, volume, m. տումար· հատոր գրոց· գիլք· 2. *v.* Tombolo·

Tónaca, *sf.* *v.* Tonica.

Tonamento, *sm.* bruit du tonnerre, m. 2. fig. bourdonnement d'oreilles, m. որոտումն· 2· դղրդիլն անձնից· լինել կ՚ելեհելի· 2· ելալ էլլեհի· ելեհի·

Tonáre, *va.* lancer la foudre. կայծակել· փայլատակունս արձակել· ելալ էլլեհ· ալր·
— *vn.* tonner. որոտալ· լինել· կ՚ելեհ ինհ ելեհելի·

Tonchiáre, *vn.* être rongé des cossons. հարկանել յորտնից բառասակիր լինել· (դասս ոմն) ելեհելելի·

Tónchio, *sm.* charançon, cosson, m. ատիճ արմտից· որդն· դասալ ալին·

Tonchioso, *a.* qui a des charançons. 2. sale. որդնալից· հարեալ, կրծեալ յասձոց, յորդանց· 2· ապականի· գաղջ· պիղծ գոյս· ելեհելելի· ալին (դասալ)· 2· ինհ· ելելի· ելեհելի·

Tondamento, *sm.* arrondissement, m. 2. tonte, f. բոլորակութիւն· գնդիկն· 2· կտրուածն· կտուքն· ելեհելելելի· ելեհելելի ելեհ· 2· ելելելի· ելեհ·

Tondare, *va.* arrondir. 2. tondre. գնդել· բոլորակ գործել· 2· կտրել· հատանիլ· ելեհելելի ելելի ելեհ· ելեհելելի ինհ· 2· ելեհել· ելելելի·

Tondatúra, *sf.* tonture, rognure. կտրածն· կտուքն· ելեհելելի ելելե· ելելելելի·

Tondeggiánte, *a.* rondelet, te. բոլորշի գնդաձեւ· ելեհելելի· ելեհելի ալին·

Tondeggiáre, *va.* arrondir. բոլորել· բոլորշի գնդաձեւ գործել· ելեհելելի· ելեհելի ալին·
— *vn.* s'arrondir. բոլորակ գնդաձեւ լինել· ելեհելելի ալին ինհ· ելեհելելի ելեհելի ելեհ·

Tondere, *va.* tondre. կտրել գզազրած փոքրել գչիս· (ելելե) ելելելի· (ալ) ելեհ·

Tondétto, *sm.* petit globe, m. գնդակ· ելեհ ելելելի· ելեհելի ելեհելելի ելելի·
— a, *a.* rondelet, te. փոքր մի գնդաձեւ, բոլորակ· ալր ալ ելեհելելի·

Tondezza, *sf.* rondeur, rotondité, f. բոլորակութիւն· գնդաձեւ կերպարանք· ելեհելելելի· ելեհելելի·

Tondino, *sm.* assiette, f. 2. astragale, m. պատառակ· պատուեղ· ափսեայ· 2· գլանակերպ գարդ ինչ շինուածոց· ելեհելի· ելեհելի ելելելի· 2· ալինաթ ալր ինչ ելեհ·

Tondítura, *sf.* tonte, f. 2. bourre, f. 3. action d'égaliser, f. կտրուածն· 2· կտուքը· կտրեալ մասունքը· 3· ելեհելելելելի· ելեհելելի ելեհելելելի· 2· ելելելելելի· 3· ելեհելելելելի·

Tóndo, *sm.* sphère, f. cercle, m. 2. soucoupe, f. գունդ· բոլորակ· շրջանակ· 2· բաժակակալ· ելեհելելի· ելելելի· ելեհելի· 2· ելելելելի ելելելելի·
— a, *a.* rond, e. 2. grossier, niais, e. 3. rond, e. juste. 4. en relief, en bosse. բո-

լորյի· քոլոգակ· գիգանձեւ· 2· միամիտ· [illegible]անձրամիտ· 3· ամլուղի, ագի, լորը (գռ. հնկան)· 4· ուռուցեալ· ընդերագեալ (ջամ. գան)· Խոլոլտի· տեղիին· 2· ուշիտ· ֆռ. գռ· 3· այտ, ծոռոմ (տէլեի)· Խզեռուռոլ· 4· ոչնաս տեղրէ լէզէնէլ (լէնէլ, ֆռ-ցէր)։

Sputar —, *faire le grand seigneur.* գանձի ի չքի ուձել· պերձանալ· ֆռ-ցէր ֆէլ-ուռիսան։

Tonelâta, *sf. tonneau*, m. չափ կարասու միոյ· պէր ֆէլէ եօլէ-էի-ի· 2000 լէտրէ ֆռ-սար եօլէլ-ի։

Tonfacchiótto, a, *a. d'une taille petite et grasse.* չոյր· պէր· լէյ-ման· ըսքէնաց։

Tónfano, *sm. gouffre*, m. 2. *grand gobelet*, m. սիզուռնդր· վիշտ գեաց· 2· բաժակ մեծ· ապտա· պերէն ըս-ֆռ-սոր· 2· պէ-յսէր ֆռ-սոր։

Tónfo, *sm. chute*, f. 2. *bruit de la chute*, m. ասկռանիւ· 2· ֆէնդիկ· չառապուն անկման· պ-էլէ· 2· պ-էլէ· ֆռ-ի· ֆռ· պ-էր։

Tonfoláre, *vn. culbuter.* անկանել· ֆնատալ զոր խաղալ· գահ֊ֆալէ· ֆ լենել· գալ ալ-ֆռ-ֆռ-ի· ֆռ-էլ ֆռ-էլ պ-էլէ։

Tónica, *sf. tunique*, f. 2. *asile, refuge*, m. 3. *chape*, f. 4. *tunique, membrane*, f. 5. *tonique*, f. պալտ-սոռ· պատռուկան· 2· պատպարան· ապաւէն· սեզի ապատա-նի· 3· ֆռ-ծռան հագ· Տեմ· 4· ֆռ-ագանի ֆռ-ի· պարուսակ· 5· դլխատ նշանակ երգող· Խ-ոլ-ֆռ էլ-ի-ֆռ ըս-ֆռ-ի ըս-ոռ ֆռ-ֆռ-ի· 2· ֆէնդիկ-ի· ռզէլ-ֆռ-ի ֆռ-էլ-ի· 3· ֆէլէլ Խ-ռէ-ֆռ-ի· 4· ֆռ-ի ֆռ-էլ· ոռ· 5· Խ-ոլ-էլէ-ի ֆռ ոէլ-ի։

Tónico, a, *a. tonique.* Տչասակ, ոյրական (շարժուն նեարդից)· 2· (գեղ) զօրացու-ցիչ (գործեալ մարմին)· (-ոէլէ-էռէ-ի) Խ-ոէլէ-ֆռ-ի (Խ-ոէլ-ֆռ-էլ)։ 2· ֆռ-էլ-էռ-էլ-ի-ոէլ-ի (էլ-ի)։

Tonitruo, *sm. tonnerre*, m. որոտումն· ֆռ-ի ի-ոլ-էռ-ի-ի։

Tonnara, *sf. l'entroit où l'on conserve le thon.* 2. *le lieu où on le pêche.* 3. *thonaire*, m. տեղի ուր պահի ֆ֊ինոս Խուռնն· տեղի ֆ֊ինոս Տկան· 2· խոր կամ գոզ Տոմս· ուր որսան զֆ֊ինոս Խուռն· 3· պ-Տղի, ուսկան ֆ֊ինոս Տկան· Խ-ալ-ոռ ըս-լոռ-ֆռ էէր· 2· ոէ-ի-ալ-ի Խ-ալ-ոռ ըս-լոռ-ֆռ-ոռ-ոռ· Խ-ալ-ոռ ավ-լոռ-ֆռ էէր· 3· Խ-ալ-ոռ-ոռ ոռ-ոռ։

Tonnina, *sf. thonine*, f. 2. *chassie*, f. յա-զան ֆ֊ինոս Տկան· 2· ըրծ· լ-ոէր-ոռ· 2· լ-ոէ-ի։

Tónno, *sm. thon*, m. ֆ֊ինոս· Խ-ալ-ոռ ոռ-լէէլ· ֆ-ոռ-Խ-ոռ։

Tonsura, *sf. tonsure*, f. պակ կզբիրգասց· *կռակ· 2· կարուձն Հէնց· Հէռակարս-ֆ֊ինոն· Խ-ոէ-էլ-ի· 2· ֆռ-ոռ Խ-լ-լռ-ոռ· ֆռ-ոռ։

Tonsurâre, *va. tonsurer.* կարել զՀէռ կզբիրգասց· ըռ-Խ-ոէ-էր ոռ-էէր· ֆռ-ոռ։

Tontina, *sf. tontine*, f. ռանուկան Հաս-էռ-ոի ըռ-Խ-ոէ-էլ-ի։

Topája, *sf. nid de rats*, m. 2. *fig. vieille masure*, f. ըզդն· գադար միանց· 2· տուն Հին, խարխուլ· ըզ-լռ-ոռ Խ-ալ-ոռ· 2· Խ-ոէ-ի, Խ-էէր· Խ-էռ-ոռ ֆէլ։

Topâzio, *sm. topaze*, f. տպագիտ· ֆ-ոէ-ֆ· Խ-ոէ-ոէ-ֆ-ոռ Տիսան։

Tópica, *sf. topiques*, f. pl. գիրք տեղեաց (Տաբ-տպաքաքաքան-ի-ի-ան)· Խ-ոէ-ոէ-ի ֆ-ոռ-ոռ։

Tópico, a, *a. topique.* տեղական· տեղեաց (Տպաքաքաքան-ի-ի-ան)· 2· տեղական, ար-տաքին (գեղ)· Խ-ոէ-էլ-ի ֆ-ոռ-ի-ոռ Խ-ոռ-ոռ։ 2· ֆռ-ի Խ-ոէ-ի-ոռ Խ-ոռ-ոռ-ոռ (Խ-ոռ)։

Topinája, *v.* Topaja.

Topino, a, *a. de couleur de souris.* ի գոն միան· ըռ-լռ ոռ-ոռ· ըռ-լռ ոռ-ոի։

Tópo, *sm. rat*, m. *souris*, f. տուր· ըռ-լռ· ֆ-ոռ-ի։

Topografia, *sf. topographie*, f. տեղագրու-թիւն· Լ-ոռ-լ-Խ-ոէ-ի-ոռ Խ-լ-ոռ-ֆ-ոռ-ոռ Խ-ոռ։

Tóppa, *sf. serrure*, f. 2. *pièce*, f. 3. *coupons*, m. pl. ապ· փակոց· 2· կապեր· պատա Հանդերձի· 3· ատեղ· ֆէլ-ոռ· 2· Խ-ոռ-ոռ· 3· ոռ-ոռ Խ-ոռ-լռ· Խ-ոռ։

Toppallacchiáve, *sm. serrurier*, m. գաբբին· ոէ-լէ-ոէ-ի։

Toppè, *sm. toupet*, m. ցցուած· ծամ· գե-ապ· Խ-ոէ-լռ· ոռ-ոռ-լ։

Tóppo, *sm. grosse souche*, f. կոճղ· բուն ծա-ռոյ· ապ· ոէ-լռ· Խ-ոռ-ոռ· ոռ-ֆ-ոռ-ոռ։

Torace, *sm. poitrine*, f. լանջք· կուրծք· Խ-ոռ-ոռ-ի։

Tórba, **sf. eau troublée*, f. ջուր պղտո-

Tórbida, **pl.* գ-ոռ-լռ-ոռ ոռ-ոռ։

Torbidamente, *av. avec trouble.* 2. *fig. confusément.* պղտորական-ի-ոռ· 2· խառնի-խուռն· խառնիվայ ծայր· գ-ոռ-լռ-ոռ Խ-ոռ-ոռ-ոռ ոէ-ոռ-ոռ· 2· ֆէ-էլ ոռ-ոռ-ոռ-ոռ· ալ Խ-ալ ոռ-ոռ։

Torbidare, *va. troubler.* պղտոր-էլ· խառնա-կել· խռովել· գ-ոռ-լռ-ոռ-ոռ· Խ-ոռ-ոռ-լռ-ոռ։

Torbidezza, *sf. trouble*, m. *confusion*, f. 2. *fig. tristesse, confusion d'esprit, rancune*, f. պղտորութիւն· խառնակութիւն· շփոթ· 2· տխրութիւն· խռովութիւն տհաց-քէն· տխուկութիւն· գ-ոռ-լռ-ոռ-ոռ Խ-ոռ-ոռ-ոռ-ոռ· 2· ֆէ-ոռ ոռ-ոռ։

Torbidiccio, a, *a. un peu trouble, e. fangeux, rude, grossier.* ոռ-ոռ պղտոր· խռովել· ոռ գ-ոռ-լռ-ոռ։

Tórbido, a, *a. trouble, e.* 2. *sévère, brusque.* պղտոր· պղտորեալ· խռովեալ· 2· խիստ· գաժան· գ-ոռ-լռ-ոռ ալ Խ-ոռ ոռ-ոռ-ոռ· 2· Խ-ոռ· տխուր։

Tórbo, a, *a. trouble.* պղտոր· պղտորեալ· գ-ոռ-լռ-ոռ։

Torcere, *va. tordre.* 2. *éloigner.* 3. *replier, retourner.* 4. *renverser (le sens).* գայթել· ծռել· կոպացուցանել· Տանել· 2· խոտորեցուցանել· Հեռացուցանել· ան-հետացուցանել· 3· շրջել· գարձուցանել· 4· կամակորել· Տեքել (գլխաս բանին)· Խ-ալ-ոռ-ոռ· պ-էլ-ոռ· Խ-էլ-ոռ-ոռ· 2· Խ-ոռ-ոռ-ոռ-ոռ· 3· Խ-էլ-ոռ-ոռ· ոռ-ոռ-ոռ-ոռ· 4· Խ-ոռ Հնա Խ-ոռ-ոռ։

— *il viso, faire la mine, la grimace.* Տակ դդէմս երեսաց· խոժոռել· Խ-լ-ոռ-ոռ Խ-ոռ-լռ-ոռ-ոռ· Խ-ոռ-ոռ Խ-ոռ-ոռ։

Torchio, *sm. torche*, f. 2. *cierge, flambeau*, m. 3. *presse*, f. լուսն պատեալ Տիւ-ի-ոռ· ջաչ լուսանեայ· 2· ջաչ, գաւազան մոմապէն։

*ቀደመ· 3· ጠመፈ (ጎየሚሽነ) · ኒሰይኒቱኑ· ሻኒ ቭፈሥተ ኮ· 2· ሚፐሥሊቱ· ጎመየ· 3· (ሰኒ ኮሠሣ ግመመሸሰ) ሻኒነኒቱ ፥

— del vino, *pressoir*, m. ጎሸፀሰ· ሥመመሸ ሻኒነኒቱ· ሥሥ ፥

Tórcia, *sf. torche*, f. ቻመኝ· ሧመቻመ ·ሥቀደመ· ሻኒነኒቱ· ሥሥ ፥

Torcicollo, *sm. pivert*, m. 2. *fig. tartufe, hypocrite*, m. ቀመፈ ሻመኝመ· 2· ሻኒ· ሣመሥመሸሠ ፈሠሥሠሠ ሥሥ ሥሥ· ሻኒነኒቱ· ሥሥ ፥

Torcicóllo, *sm. pivert*, m. 2. *fig. tartufe, hypocrite*, m. ቀመፈ ሻመኝመ· ሧመቻመ ·ሥቀደመ· ሻኒነኒቱ· ሥሥ ፥

Torcigliare, *va. tortiller*. ሣመሸሠ· ሣመሸሠ· ሥኮሥሥ· ሥኮሥሥ ፥

Torcimanno, *v.* Turcimanno.

Torcitójo, *sm. pressoir*, m. 2. *rouet pour la soie*, m. ጠመፈ· ጎሸፀሰ· 2· ጠመፈሠ ሸሠ· ሠመቻሰ· ሻኒነኒቱ· 2· ፈሥሠ ሣኮሥሥሠ ሠሥ ፥

Torcitúra, *sf. tortillement*, m. ሣመሸሠ· ሣመሠመሠሸ· ሣኮሥሥ· ኮሥሥ· ፈሥሠ ፥

Torcolare, *sm. pressoir*, m. ጠመፈ· ሻኒነኒቱ ፥

Torcoliere, *sm. pressier*, m. ሧመሸሠ· ሠሠሠ· ሠመቻሰ· ሻኒነ ሧመሸሠ ፈሥሠ ፥

Tórcolo, *sm. pressoir*, m. 2. *presse*, f. ጠመፈ· 2· ጠመፈ ሧመሸሠ ሻኒነኒቱ· ሧመ· ፈ· 2· ሻኒነ ሧመሸሠ ሻኒነኒቱ ፥

Tordájo, *sm. lieu où l'on conserve les grives*, m. ሠቀሸ ሣኮሥሥ ሧመሸሠ· ሠመቻ ሠፈፈሥሠ ሠቀኮመሸ ፥

Tordella, *sf. litorne*, f. ሧሠሠፈ ሠሠቀሠ· ሠኮሥ ሠፈፈሥሠ ፥

Tórdo, *sm. grive*, f. 2. *simple, niais, sot*, m. ሠሠቀሠ· ሠሠቀሠ· 2· ሻመሠ· ሠኒሠ ፥

Torello, *sm. bouillon*, m. ሠሥሸ· ሧመሠሠ· ሻመኝ· ሠመ ፥

Toricia, *sf. jeune chèvre*, f. ሠኮሥ· ሠኒነ ኮመፈ· ሠኒነ· ኒቱኒ ፥

Tório, *v.* Tuorlo.

Tórma, *v.* Turma.

Tormentagione, *sf.* } *v.* Tormento.
Tormentamento, *sm.* }

Tormentáre, *va. tourmenter*. 2. *infester, ravager*. ጠመሸሠ· ፈሥሠ· ሠሠሠመሠ· 2· ጠፈ· ሥሥ· ሠመቻመሠሸ· ጠሠመሸ· ኮሣኮሥ· ኮሥሥ· ኮሥሥ· ሻኒ ፈሥሠ· 2· ሠሠመ ፈሥሥ· ሣኮሥ· ኮሥ· ሥመ ኮሥሥ ፥

— *vn. se mortifier, s'affliger*. ሧመሸሠ· ጠመሸሠ· ኮፈ· ሣመሸሠ ኒሥሥ ፥

Tormentatóre, trice, *s. qui tourmente*. ጠመ· ሥኒ· ኽሣኒ· ሠሠመሠሸ· ኮሥሥ ኒ ሥኒ ሠሠሠ ፥

Tormentilla, *sf. tormentille*, f. ጠመሸ ኮኽ· ሣኒ ኮፈ ፈኽመ ፥

Tormento, *sm. supplice, tourment*, m. 2. *chagrin*, m. *affliction*, f. 3. *aiguillon*, m. *pointe*, f. 4. *machine de guerre*, f. ጠመ· ሥመሣ· ሠመቻመሠሸ· ኮሥሥመሠሸ· 2· ሣኒነመ·

ኽሣኒ ኮፈ ፈኽመ· ጠመሸሠ· 3· ኮሥሥ· ኮሥ· ጠመ· 4· ጠመሸ ሠመሸሠ· ኮሣኮሥ· ሠመሠ· ኮ· ሻኒነኒቱ· 2· ኮሥ· ሠኒነኒቱ· 3· ሻመ· ሠኒነኒቱ· 4· ኮሥ ፥

Tormentosamente, *av. cruellement, douloureusement*. ጠመኽመሠሸ· ሠኮሥ ሠሣኮሥ· ሠኒነ ሣኒነ· ኒቱኒ ኒ ሥኒ· ኮሥሥኒ· ኮሥሥኒ ኒ ሥኒ ፥

Tormentóso, a, *a. tourmentant, e. cruel, le*. ሣመሸሠ· ሠኮሥ ሠመቻመሠሸ· ጠመሸ· ሣኽሣኒ· ሠኒነ· ኒቱኒ· ኮሥሥኒ ፥

Tórmini, *sm. pl. tranchées, épreintes*, f. pl. ሥኮሥ· ኮሥሥ· ሠኒመ· ጠመሸ· ኮሥ· ሠኒ ፈፈሠ ፥

Tornagústo, *sm. ragoût*, m. ጎመኽመሠሸ· ኮሥሥኽመሠሸ ኽሣመሸሠ· ኽመሠ ኮሥሥመሠሸ ፥

Tornaléto, *sm. tour de lit, soubassement*, m. ሠመሠመሠ· ጠመሠመሠ ሸሠኽሠ· ኽመ· ፈፈሠመሠሸ· ሠኒ ኽሣኒመሠሸ ፥

Tornamento, *sm. retour*, m. *revenue*, f. ጳሠኽ· ጳመመሸሠ· ሠመሠመሠ· ሠኒ ኽሣኒ· ሠኒነኒቱ ፥

Tornáre, *va. ramener, remettre, rétablir*. ጠኽ ፈ· ሣኮሥሥ ጎመመሸሠ· ጳመመሸሠ· ጎመመሸሠ· ሠኒነ ኒቱኒ ኒ ሥኒ· ኮሥሥኒ ኒ ሥኒ ፥

— *vn. retourner, revenir*. 2. *réfléchir, être renvoyé*. 3. *se réduire, se résoudre, redevenir*. 4. *retourner, reprendre, recommencer*. 5. *devenir, arriver, resulter*. 6. *être changé*. 7. *être, subsister, demeurer*. 8. *se rencontrer juste, se rapporter*. 9. *être juste*. 10 *demeurer, loger*. 11. *être au gré, utile*. 12. *repoussser*. ጳመመሸሠ· ጳሠኽ ጠመሸሠ· ጳመ ሣኮሥሥ· ሠኒመ ጳመመሸሠ· 2· ሣኮሥሥ ሠኒመ ጳመመሸሠ· ጠመሸሠ· ጎመመሸሠ ጎመመሸሠ· 3· ጳመመሸሠ· ኒሥሥኒ ሀ ጎመ···)· ጳመመሸሠ· ሠኒነ· ፈ· ሻኒ ሣኮሥሥ· ሠኒመ ጳመመሸሠ· ጳሠኽመሠ· ጎመመሸሠ ጎመመሸሠ· ሥኮሥመሠሸ· ሠኒመ ጳመመሸሠ· 5· ሥኮሥ· ኒቱኒ· ጳመ· ሠመሸሠ· 6· ሻመኽመሠሸ· ጳመመሸሠ· ኒሥሥኒ· 7· ሥኮሥ· ሠመሸሠ· ጳመመሸሠ· 8· ጎመመሸሠ· ጎመመሸሠ ጳመመሸሠ· ሻመመሸሠ· 9· ጠመሸሠ· ጳመመሸሠ· 10· ጳመመሸሠ· ሠመሸሠ· 11· ጎመመሸሠ· ሠመሸሠ· ጳመመሸሠ· 12· ጳመመሸሠ· ሠመሸሠ· ጳመመሸሠ· ሠመሸሠ· ጳመመሸሠ· ሠመሸሠ

ses sens. ի միտս գալ. անձին գալ. ուշքիրել. գիտասանալ. տիւբ դուբնա ինել-գնալ.

Tornasole, *sm. tournesol*, m. արեւագէմ. ոյ, ևի. ևէնէի.

Tornata, *sf. retour*, m. *revenue*, f. 2. *séance*, f. գործ. գալուստ. դառնալն. 2. *donné*. առեան. ուշերն. տեղ-տեղ. 2. տիւբ ձիւնաչոյր. ինելիս.

— *di casa, les frais d'une maison.* վարիք բնակութեան, կերակուց. ծախք տան. եվ նման. հասոյքն. եվ տիւբուբ. նաեւ հասոյքն.

Torneamento, *v.* **Torniamento.**

Torneare, *vn. tournoyer.* 2. *ceindre, entourer.* 3. *faire des tournois.* շուրջ գնալ. դառնալ. շրջանակել. շրջան առնուլ. 2. շուրջ պատակել. պատել. 3. մրցել. խաղալ ձիով. տեղտեղ. խոնարհութեան տալուիսն. տուր ևիւ տեղտեղ. 2. տեղի տանուբ. տեղտեղ. շրջանակ. 3. մրցել ձիով.

Torneo, *sm. tournoi*, m. 2. *tour*, m. մրցանկիցք խաղ. մրցութիւն. ձիւնի խաղ. 2. շրջան. դարձած. մեր. ձիւնի ձուռնա. հէշտ ձուռնա. 2. տեղտեղ. տուլպա. տիւբ.

Torniàjo, *sm. tourneur*, m. *Жабирдакագործ. արուեստաւորա որ գործէ Жабирդական.* գրչամբ. նէշտ ձիւնի.

Torniamento, *sm. tournoi*, m. 2. *circuit*, m. *enceinte*, f. մրցանկիցք խաղ. մրցութիւն. 2. շրջանակ. ցանկ. ձիւնի ձուռնա. 2. տիւբ. ինելիս.

Torniare, *va. tourner.* 2. *environner.* Жաբարկիչ Жաբարկիչ յորինել. 2. շուրջ գալ. պատել. ցանկել. նէշտ ձիւնի. նէշտ ինելիս. 2. տեղտեղ ինելիս. տեղտեղ.

Torniéllo, *sm. v.* 1. *in* **Torneo.**

Torniéro, *v.* **Torniajo.**

Tórnio, *sm. tour*, m. Жабարակ. գործն. նէշտ ինել. նէշտ.

Tórnire, *v.* **Torniare.**

Tórno, *sm. martinet d'arbalète*, m. 2. *rouleau de teinturier*, m. 3. *tour*, m. 5. *pressoir*, m. գործի բարելոյ գործելոցն. 2. գան Жաբաանանելոյ յորոյ վերայ պատեն գաւառ. 3. շրջան. շրջանակիչն. Հայոցմանէ. 4. գործն. 5. մանաւ. նէշտ ինել տեղտեղ. 3. տեղ. 4. նէշտ. 5. ուշտեղ ձեղչուներուն. 3. տեղ. 4. նէշտ. 5. ուշտեղ ձեղչուներուն. գործ.

Nel —, *environ.* ի բրբեւ. գրեթէ. չամ. մեծն. ինելիս.

Tóro, *sm. taureau*, m. 3. *lit*, m. ցուլ. 2. ցուլ (առանձնաւոր). 3. անկողին. մահճակալ. գործ. 2. տեղտեղ նուագելիս. 3. նէշտ ինելիս.

Toróso, a, *a. charnu*, *e.* Жեսաբազուսա. մսալի. յի գնդեղաբար եղեալ. ուշուկեղի ուշ.

Torpédine, *sf. torpille*, f. 2. *fig. paresse*, f. Жեղկեա. *Ի մրցաձևակ. *չքնաղ.* Հեղկութիւն. պղեղութիւն. ծանրութիւն. ինելիս. 2. Жեղկելութիւն. տեղտեղութիւն.

Torpénte, *a. paresseux*, *se.* 2. *engourdi*, *e.* ծոյլ. Հեղգ. պղեղ. յոյլ. 2. Ի մրցաձևակ. Жեղկել. տեղտեղ. 2. ծոյլ. Հեղգ. ինելիս.

Tórpere, *vn. rester engourdi.* Ի մրցել. ընդարմանալ. ծոյլնալ. Հեղկնալ. տեղտեղ. ինելիս.

Torpído, a, *a. engourdi*, *e. paresseux*, *se.* ընդարմացեալ. ծոյլ. Жեղկել. տեղտեղ.

Torpiglia, *sf. torpille*, f. Жեղկութ. *Ի մրցաձևակ. *ընդարմիչ. ինել.

Torpóre, *sm. engourdissement*, m. 2. *fig. paresse*, f. 3. *stupidité*, *grossièreté*, f. Ի մրցաձևակ. ընդարմանութ. 2. Ի մուլութիւն. յոյլութիւն. 3. ուշտեղութիւն մտաց Ի անձրեւամանութիւն. Հեղկութիւն. 2. Жեղկելութիւն. տեղտեղութիւն. 2. ուշտեղութիւն. Հեղկելութիւն.

Torracchióne, *sm.* ի *vieille tour délabrée*, f.

Torráccia, *sf.* ի *mauvaise* Հայգիաց ևէ Жարկուածք. Եուշ. Եուշը էզէշէ տեղտեղ.

Torrajuólo, *sm. biset*, m. *фայրաատն Հաւ-գիալ. Жէր ոչ կեղեքելին. Եուշն կեղեքելին.*

Tórre, *av. extraire, faire sortir.* 2. *ôter, arracher.* 3. *détourner, distraire.* 4. *excepter.* 5. *délivrer, dégager.* 6. *élever en dignité.* 7. *tirer des lettres de change.* 8. *incliner, pencher, se conformer à.* 9. *courir, accourir.* Հանել. արտաքս Հանել. քաղել. 2. բառնալ. յափշտակել. Հանել. 3. Ի բաց գործադրանել. շրջել. արգելուլ. 4. Ի բաց բառնալ, առնուլ. 5. ազատել. Ի մաքել. Հանել. ազատ յադատել. 6. Հանել. ամբառնալ Ի պատիւ. 7. տալ գիր լուսաւոփոխադրեան. 8. խոնարհել. միանել. պնդանել. մոտանել. Հաւանել. 9. բնի անալ. գիմել. երթալ. տէրոբ էշէտ-ինել. տէրոբ ուշտ. 2. ուշտ. ելեւէն. 3. շուբերնուի. 4. էշէտ-ինել. Եուշնա կիներ. ուշտեղ. 5. Եուշ-ինել. Եուշնա կիներ. 6. Եուշել Եէ-ինելիս. 7. Եուշել էտէտ. 8. բառնալ Եուշ ուշտ. Ինէշնա կիներ. 9. Եուշել. Եուշեղ. 10. *v.* Togliere.

— la fame, la sete, *rassasier, ôter la faim, désaltérer.* Հարկանել գաղց. գնալու. (---------ևէնէնէ) Ինելուիս. ասէշուիս. Եուշեղ. ուշուիս.

— di vita, *tuer, faire mourir.* բառնալ Ի կենաց. յարուկ արկանել. Եուշեղուիս.

— guai, *se plaindre, gémir.* ողբալ. կոծել. վայել. ձեղչել. ձեղբուս կիներ.

— lagrime, *pleurer, verser des larmes.* գարաատուս Հարկանել. արտասուս վիճել. լալ. ալշուիս. Եուշ ուշտուիս.

— patto, *convenir, faire un pacte.* ուխտ Հաստատել. գալիս կռել. Եուշել. ևէնէ կիներ.

— dimora, *demeurer, habiter.* ադանիլ. գազարիլ. բնակիլ. ասէն ուշուկ. ուշտուիս.

— il sottile, del sottile, *ménager, économiser.* Հոգալ. անարար լինել. ձղղել. Եուշելել. Եուշեղելին. Եուշնա կիներ.

— *sf. tour*, f. աշտարակի. Եուշել. գործ.

Torreggiáre, *va. s'élever comme une tour.* քարձրանալ. կալ. բրբեւ գաշտարակի. Եուշել Եէ ուշտ ուշեղուիս.

Torrente, *sm. torrent*, m. Հեղեղ. ուխք. --- ուշեղիշուշ. ուշլ. (ուշլ).

Torrétta, } *sf.* petite tour, tourelle, f.
Torricélla, } աշտարակ փոքրիկ. ա-ի-ան ի-ուկ.

Torriare, *va.* fortifier de tours. ամրացուցանել, զարդարել աշտարակաւք. ի-ուկ. ի-ակել ինքեան ի-ս, ած-ուիմ ի.

Torricellàccia, *sf.* petite, mauvaise tourelle, f. փոքրիկ, չոռի աշտարակ. ա-ուկ. ֆեան ի-ուկ.

Torrido, *a,* **a.** aride, sec, che. չորացեալ. կիզեալ. տապրեալ ի տապոյ. ի-ուրուած. ի-ուճոտած ի-ակ ինքեան. ա-ուած.

Zona —, zone torride, f. պրեզած. բոցաշունչ աշխարհ. ի-ուճոտած ի-ուիկ ինքեան.

Torriére, *sm.* habitant, gardien d'une tour, m. բնակիչ, պահապան աշտարակի. ի-ուկ ինքեան.

Torrigiáno, *sm.* garde d'une tour, m. պահապան, պահաւորդ աշտարակին. ի-ուկ ինքեան.

Torrióne, *sm.* grande tour, f. աշտարակ մեծ, ամուր. ինքեան ի-ուկ.

Torrito, *a,* **a.** garni de tours. աշտարակեալ. աշտարակեալ. զարդարեալ աշտարակաւք. ի-ուկ ինքեան ինքեան.

Torróne, *sf.* nougat, m. կարկանդակ ի նշոյ. գաճաճ իւն. գաճաճ իւն ի-ուկ իւն.

Torrucciáccia, *sf.* mauvaise tourelle, f. փոքրիկ, խարխուլ աշտարակ. ա-ուկ, ի-ուի ի-ուկ.

Torsèllo, *sm.* petite balle, f. **2.** pelote, f. **3.** poinçon, coin, m. բնոն փոքր. **2.** բարձ ապրանց. **3.** ինքր գաշեկնագործ. ա-ուկ. ի-ակ ինքեան ինչ. ա-ուզուկ. **2.** ինքն. ինքնա ինքեան ինքեան. **3.** ա-ուկ. ա-ուած ուռ-ուած ի-ուզ.

Torsióne, *sf.* tranchées, f. pl. douleur de ventre, f. ինքնք, ցաւ որովանի. ի-ուն ա-ուզուզ. ա-ուկ.

Tórso, *sm.* torse, m. **2.** trognon de chou, de pomme, etc. m. կոճղ, բուն մարինդ. **2.** կոտի կաղամբի, խնձորոյ. ի գլուան. ի-ուկ ինքեան. **2.** ինչ, ա-ուկան ինչն. օդ-ուած ի-ուի ինքեան.

Torsolàta, *sf.* coup de trognon, m. հարուած կորճիս պտղոյ. ա-ուկան ա-ուզ ինչ ա-ուքս.

Torsolo, *v.* Torso.

Tórta, *sf.* tourte, f. **2.** détour, circuit, m. պատ. կարկանդակ. **2.** չոչան. կամարք. մանուածապատ չուիզ. ինքնա. **2.** ա-ուզ-ուզուզ իւն. ուզուզ.

Tortamente, *av.* obliquement, de travers. **2.** à contre sens. խոտորնակի. ի կողմանակի. **2.** կամարաւ. չոչապար. ի ինչ միտս. ապա-ուզիզով. ա-ուզ-ուզ. ինքնին. ինքն. **2.** ֆեան ֆերէն ա-ուզուած ինչ հետ ինքնին.

Tortellàjo, *sm.* vendeur de tartelettes, m. որ վաճառէ գաթայս. գ-ուզապար ինքնա.

Tortellétta, *sf.* tartelette, f. պաղ կամ-ուզապար

Tortéllo, *sm.* } փոքրիկ. ա-ուկ-ուզ ինքնա.

Tortevolmènte, *av.* à tort, injustement. յանիրաւի. ապականապատուց. նահատ ինչ ինքեան.

Tortézza, *sf.* courbure, obliquité, f. ինքնաութիւն. խոտորնակութիւն. ինչն ի-ուկ ինքեան.

Torticchiáre, *vn.* marcher tortueusement. գնալ. չղթել. քիդ չաւիղս կամակորս. օձաձեւ. կամակորինչ. ինչն. ինքնաթաւալ ինքնին.

Tortigliône, *sm.* partie tortue des arbres, f. կարկամեալ. խեղաթեաք մասն ծառոց. ա-ուզ-ուն ինչն ինքեանէ.

— *av.* tortueusement. կամակորս. մանուածապատ չրջմամբ. ինչն ա-ուքս. ինքնաթաւալ. ա-ուզ-ուզուզ.

Tortiglióso, a, *a.* tortueux, se. խեղաթեաք. ինքեալ. կամակոր. ինչն ա-ուքս.

Tortire, *va.* tordre, plier, biaiser. **2.** se décharger le ventre. ծռել. խոտորել. ինքնաթել. **2.** ի-ուել գոյժսն. ընկերաց գալը. ինչն. **2.** ի-ուալ հանձին ինչնաթ.

Tortitúdine, *sf.* oblicuité, tortuosité. **2.** fig. méchanceté, f. ինքնաութիւն. ծռութիւն. կամակորութիւն. **2.** չարաինքնութիւն. ա-ուզքս. ծռութիւն. ինչնին. **2.** ֆեան-ուզ. ա-ուզուզ ֆեան.

Tórto, *sm.* injustice, f. tort, m. **2.** tort, m. անիրաւութիւն. զրկութիւն. ինչնամութիւն. **2.** անիրաւ պատանդիմք. չարաաչարանութիւն. ա-ուզուզ. ֆեան. **2.** նահատ ի.

— a, a. plié, courbé, e. **2.** fig. déraisonnable, injuste. գալարեալ. կոր. ինչնաթ ինքնամբոր. **2.** անիրաւ. անպատշաճ. անկարդ. չար. ինչն ա-ուքս. ինչնամ. ա-ուզուզուզ. **2.** նահատ ի նահատութիւն. ինչնաթ.

— *av.* tortueusement, obliquement. ինչնաթաւալ. ա-ուքս. ինչն. ուզուզուզ.

A —, à tort, injustement. յանիրաւի. ի ա-ուքս ա-ուքս ի ինչնաթ ինչնաթ.

Tórtola, } *sf.* tourterelle, f. ա-ուքս.
Tortora, } ֆեան-ուզ.
Tortorélla, }

Tortóre, *sm.* celui qui donne la question. կանինչն. գաշեկ. ինչնաթի ուզնին. ինչնաթ ինչնաթ. ինչնաթ ինչնաթ. ինչնաթ ինչնաթ.

Tórtoro, *sm.* bouchon, m. խրձուղ խոպ կամ չորոյ առ ի չուիզ. օձս ինչն ուռնի ինչնաթ. ուզնաթ ուզնաթ.

— di paglia accesa, flambeau de paille, brandon, m. ջաչ ի չորոյ. ուռնաթ ուզնաթ.

Tortóso, a, *a.* injuste. անիրաւ. նահատ ի.

Tortuosamènte, *av.* tortueusement. խոտորնակս. կամակորս. ինչն. ուզուզուզ.

Tortuosità, *sf.* tortuosité, courbure, f. détour, m. ինքնաութիւն. խոտորութիւն. մանուածապատ չրջան. կամակորութիւն. ինչնաթ ուզնաթ ուզնաթ.

Tortuóso, a, *a.* tortueux, se. կոր. ինչնաթ. նուռ. ինչն.

Tortúra, *sf.* tortuosité, sinuosité. **2.** torture, f. **3.** injustice, f. նահատութիւն. ինչնաթութիւն. **2.** չարչարանք. ուռնաթիչ. **3.** չարաինքնութիւն. անիրաւութիւն. ինչնաթ. **2.** ինչնին. ֆեան. **3.** ինչնաթ ուզնաթ.

Torturáre, *va.* donner la question. ուռնիլ. չարչարել. ինչնաթի ինչնաթ ինչնաթ.

Torvamente, *av.* effrayablement. ահագին. ահագնագոյն. ինչնաթուռն, ինչնաթ ինչնաթ ինչնաթ.

Torvità, *sf.* rigueur, fierté, f. կատաղութիւն. ահ ահ ինչնաթ. ինչնաթ. ինչնաթ. ինչնաթ ինչնաթ.

Törvo, a, *a. horrible, fier, e. farouche.* ա-հայիւն. դաժան. խիստ. դժնեայ. ֊երէն. ֊եօքն֊ն֊ն֊

Trabálzo, *sm. usure,* f. վաշխ. ֆոիզ. ռոստ.

Trábea, *sf.* trabée, f. պատմուճան հռոմայեցոց. հագուստիարանի Ք՚ոմ.ըստ.ըն պէս ներկուած։

Trabeáto, a, *a. très-heureux, se.* երանելի յոյժ. կարի հին երանեալ. ռամբոս. պետ. պէրէլի։

Trabello, a, *a. fort joli, e.* չքնաղագեղ. գեղեցիկ յոյժ. գեղ կերպարան։

Trabéne, *av. fort bien.* յոյժ բարւոք. գեղեցիկս. գեղ եղ. գեղ էին։

Trabére, *vn. boire à l'excès.* կարի հին ըմպել. ըմպել առանց չափոյ. գեղ մէ խմել։

Trabiccolo, *sm. panier pour chauffer les habits, le linge, m.* վառգան ջեռուցանելոյ գՀանդերձս. ըստ.ըզ ֆէյեր։

Traboccamènto, *sm. regorgement,* m. 2. fig. *ruine,* f. գերծանեալ. յորդումիւն. 2. կործանումն. աւեր. ռոյնա. գոլ.ըստ. 2. խոռոչ. խզբզել։

Traboccánte, *a. qui déborde.* 2. *trébuchant, e. յորդ. գերծան.* 2. պրպտաբաչիռ. (ջաշկան). գոլ.ըստ. ռուլ.ըլ.ըն. 2. ոտք (ոճիր)։

Traboccantemènte, *av. précipitamment, avec furie.* գաշաղիւժ գայրացոս. յանուանն. գերեզ գեղբ. ռաքլի էլ ե։

Traboccáre, *va. lancer* 2. *précipiter, jeter, abimer.* 3. *faire qc. sans considération, précipitamment.* արձակել. ընկենուլ. ձգել. 2. գաշաղիւժ գայրացոս առնել. ի վախճ արկանել. հոսել ի բարձոց. 3. վազմանել. գործել յանուանն, առանց խորհրդոյ. ֆէյերլիմբ. ոզբոցմբ. 2. ռերեզ գեղբ ըմ.ըն. 3. ռոյնբոցոսն ոռինբ. 3. ռոյնբոցոմբ. եվերլիմբ. ռաքլի էլ ևբորբ։

— *vn. trébucher, regorger, déborder.* 2. *surabonder, redonder.* 3. *déborder.* 4. *tomber, se précipiter.* 5. *trébucher.* յորդել. գերզալ. գեղզել լինել (անօթոյ). 2. առատ.ելոյալ. չաշկանել. առատանալ. 3. յորդել. ելանել. անցանել. բաս ասշման. ոզոզել. 4. գաշաղիւժ. գայրացոս լինել. ի վախճ անկանել. 5. ելանել բաս հնասպառակչիռն կշռոյ. ռաքլի. ռուլմբ. ոռինբ. 2. ոռուլ.ըստ. ռոյնկ.ըմ.ըն. ոզ.ըստ. 3. (ըշ) ռուլ. ոռ. 4. ռերեզ գեղբ ոչմ. ոռուռոռոռոն ոռ.ըմբ. 5. ռ.ըզբոմբ. ոյոզոռ ե.ըզ.ըն։

Traboccélho, *sm. trébuchet,* m. 2. *embuchement.* 2. գաղան. ռենդումիթիւն. որոգայթի. ըռ.ըռոց. 2. ռոռոբ։

Traboccévole, *a. excessif, ve.* 2. *imprudent, e.* անչափ. ասրասպասման. կարի. անհոգութեան. 2. անխորհրդ. վազմազուկ. յանդուգն. ջրռնոբզ. ե.ըլ.ըռ.ոխ.ոզ. ե.ըբ.ըմ. ռ.ըզբ. 2. ռ.ըզբզմբ. բ.ըռ.ոխ.ոզ։

Traboccevolménte, *av. précipitamment. exorbitamment.* յանդուգն. յանուանն. մոլեգին. կասպանեմբ.ամբ. բ.ըռ.ոբ ռ.ըբբ. ռ.ըճ.ըռ ե.ըզ. բ.ըռ.ըռ.ըվ.ըռ.ոբ ե.ըզ։

Trabócco, *sm. regorgement,* m. 2. *abime, ravin,* m. 3. *bascule,* f. գեղումն. յորդումիթիւն. առատաւմիթիւն. 2. վախճ. անդունդ. գաշաւանդ. 3. ոձրաբար. բարբոնիկ. ռուլոռ. ոբինբ. զոլ.ըստ. 2. ռ.ըզբոռոռ. ըռբինբ. 3. վ.ըռոռ.ըզբ. ռուլ ոռոռոռ գեռնեզ.ըզ։

Trabondáre, *vn. surabonder.* առատանալ. յորդել. յաշխալ. ոբինբ. ըզ.ըզոռ. ֆուլոռ.

Trabuóno, a, *a. très-bon, ne.* կարի հին լաւ. ազատագոյն. ոլոռ. ե.ըբ ե.ըզ։

Tracannáre, *vn. boire beaucoup.* բազել անչոգ. առատիկ չափոյ. ե.ըբ ըզ. ոռոռոռ.ըզբ ըզբ։

Tracannatóre, *sm. grand buveur,* m. 2. *très-avide, insatiable.* գԲեմոյ. արբշիռ. 2. անչոգ. փյոռ. ֆոգոսի յոյժ. պետղ. ոբ.ը.ը. 2. հոգիս. (ֆոռ.ըռ) ռոռոռոռ։

Tracárco, a, *a. extrêmement chargé, e.* ծանրաբեռնի. ըզե. վ.ըռոռ. ե.ըբ.ոռ ե.ը.ը.ըզ.ը.ը.ը։

Tracáro, a, *a. très-cher, e. կարի հին սիրելի. սիրելագոյն. ե.ըբ. ըռ.ըե.ը.ը ռ.ըվ.ը.ը.ը։

Tracattívo, a, *a. fort méchant, e. ամենաչար. վատի արագոյն. ե.ըբ. ըռ.ըե.ը.ը ֆ.ը.ը.ը։

Tracchéggiare, *vn. temporiser. յապագել. յամել. ե.ը.ը.ը.ոխ. ռոռոռոռ։

Tráccia, *sf. trace, piste,* f. 2. *fig. vestige, signe,* m. *traces,* f. pl. *marque,* f. 3. *chemin, voyage,* m. *marche,* f. 4. *troupe, file, suite,* f. 5. *traité,* m. *négociation,* f. հետք. 2. նշան. նշմարանք. նշանակ. 3. չարիչամապարշ. 4. գունդ. կարգ զօրաց. 5. գործք. գործիք. Հանդերձ.ոռոռոռ.ը.ը.ը. իրք. ե.ը.ը.ը. 2. ե.ը.ը.ը. ե.ը.ը.ը.ը.ը. 3. ե.ը.ը. 4. ե.ը.ը.ը.ոխ. 5. ե.ը. ռ.ըզոռոռ։

— della polvere da fucile, *traînée de poudre.* յաւիղ. կարգ փոչւոյ տրացանից. ոռոռոռ ե.ը.ը.ը։

Andaré in —, *rechercher à la piste.* յոյզ ե.ը. ի.ը.ը.ը ռ.ըռ.ը.ը. ոռոռ.ը. ոռոռ.ը.ը ոբ.ը.ը.ը։

Tracciaménto, *sm. poursuite d'une bête à la piste,* f. 2. *machination,* f. ոռոռ.ը.ը. հնասռոռ.ը.ը ե.ը.ը.ը (ե.ը.ը.ը). 2. ռ.ը.ը.ը.ը.ը.ոխ.ոզ (ֆոռ.ըռ) ոռոռոռ. ոռոռ.ը.ը ոբ.ը.ը. 2. ե.ը.ը. ոռոռ. ֆ.ը.ը.

Tracciáre, *vn. suivre à la piste.* 2. *machiner.* հնասռոռ.ը.ը ե.ը.ը.ը, գՀնռ ոբ.ը.ը.ը (ե.ը.ը.ը). ոռոռ.ը.ը. 2. ռ.ը.ը.ը.ը.ոխ.ը.ը. ե.ը.ը.ը.ը. ոռոռ.ը.ը ոբ.ը.ը. 2. ռ.ը.ը ե.ը.ը.ը.ոխ.ը.ը։

Trachea, *sf.* trachée-artere, f. հագագ. խզբզ.ը.ը.ը։

Trachiáro, a, *a. très-clair, e.* յասպիսպոյն. ճՀնապայծառ. ե.ը.ը ը.ը.ը.ը ե.ը.ը.ը.ը։

Tracimáre, *vn. déborder, regorger.* ելանել բաս ասշմանն. յորդել. ֆ.ը.ը.ը. ոբինբ.

Tracocènte, a, *très-ardent, e.* տապագին. տաղտրիչ. ըռ.ը.ը ե.ը.ը.ը.ը։

Tracodárdo, a, *a. fort lâche.* կարի հին վատ. ե.ը.ը ֆ.ը.ը.ը.ը։

Tracólla, *sf. baudrier,* m. կամար առւոյր ուս կող անուի արկեալ. ե.ը.ը.ը ոռոռ.ը։

Tracollamènto, *sm. chute,* f. *renversement,* m. կոյսնուամն. անկումն. գաշաւիժումիթիւն. ֆ.ը.ը.ը ե.ը.ը.ը ոբինբ. ոռոռ.ը.ը.

Tracollare, *vn. laisser aller la tête, chanceler.* 2. *menacer de tomber.* խոռոբ.ը.ը.ոռ.ոռ.ը.ը. տապարելոյ զգլուխ (ի ձնդիր). 2. մերձ յանկանել լինել. (ռոյռ.ը.ը.ոռոռ) ռ.ը.ը.ը.ը ե.ը.ը.ը, ռ.ը.ը.ը.ը. 2. ոբ.ը.ը.ը.ը ե.ը.ը.ը.ը ը.ը.ը.ը։

Tracollato, a, *a. qui tombe de sommeil.*

գլխակոթեալ. անկեալ ի ներհնոյց· գ. լբեր Եղիս.

Tracéllo, *sm.* culbute, f. գլխիվայր անկումն. կորձանումն. թաւալումն· տ. լ. ն. ի. ն. Եղիս.

Dare il —, ruiner. կործանել. աւերել. Խորտ կիսեմ· Եղիս.

Tracolpire, vn. frapper au-delà du but. Հարկանել անդր քան զնպատակն. Նիւթեան Եղիշէի տ. ր. ե.

Traconfortársi, *vp.* se consoler beaucoup. կարի ինն մխիթարել զանձն· Ագիսէի Ներեալն տ. ր. ե.

Traconvenévole, *a.* très-convenable. կարի վայելուչ· գիպող յոյժ· ի ներ տեսակս. գ. լբեր Խորենացւոյ· Ներեալ.

Tracordáre, *vn.* être bien d'accord. յոյժ միաբան լինել· կարի ինն Համանել· ի ներ Եղիս. Ագաթ.

Tracorrente, *a.* coulant, e. qui coule avec rapidité. երագընթաց· արագազնաց· լ. ե. ս. ի. ն. Ներեալ.

Tracórrere, *vn.* courir vite. 2. dépasser, passer au-delà. ընթանալ երագընթաց գնացիլ· ագալ· 2· զանցանել· անցանել անդր· ի ներ Եղիս· ի ներ Ներեալ· 2· ի ներ Խորենացւոյ Ներեալ.

Tracotággine, *sf.* téméité, f. ժպրհամութիւն· Տրտուլիանոսի· ի ներ Եղիս.

Tracotánza, *sf.* jactance, f. յանդգնութիւն· ի ներ Եղիս· ի ներ Ներեալ.

Tracotáre, *vn.* devenir insolent. յանձնապատան լինել· ժպրհել· ի ներ Եղիս· ի ներ Ներեալ· 2· ի ներ Եղիս.

Tracotáto, a, *a.* téméraire, insolent, e. présomptueux, se. յանդգնաւոր· ժպրհ· ամբարտաւան· ի ներ Եղիս· ի ներ Ներեալ· 2· ի ներ Եղիս.

Tracótto, a, *a.* trop cuit, e. քաղ. յոյժ եփեալ· եփ· ի ներ Եղիս.

Tracruccióso, a, *a.* fort irrité, e. զայրագեալ յոյժ· ագիս Եղիս.

Tracuraggine, *sf.*
Tracuránza, *sf.*
Tracutággine, *sf.*
Tracutamento, *sm.*
Tracutáto, a, *a.*
v. Trascuraggine, Trascurato.

Tradere, *va.* enseigner. ուսանիլ· վարդապետել· ի ներ Եղիս· ի ներ Ներեալ.

Tradigióne, *sf.* v. Tradimento.

Tradimenticáto, a, *a.* entièrement oublié, e. ամենեւին ի մոռացութ անկեալ· ամիջապատ· ի ներ Եղիս· ի ներ Ներեալ.

Tradimento, *sm.* trahison, f. մատնութիւն· Նեռնգեղութիւն· Խորհ.

Tradire, *va.* trahir. մատնել· մատն լինել· մատնանիշ տալ· գ. ր. Եղիս· ի ներ Եղիս.

Tradirítto, a, *a.* fort droit, e. քաղ. ամենեւին ուղղագոյն· ի ներ Եղիս· ի ներ Ներեալ.

Tradispregévole, *a.* fort méprisable. կարի խոտան, անարգ· ի ներ Եղիս· ի ներ Ներեալ.

Traditévole, *a.* de traître. մատնից· մատնեցի.

Traditevolménte, *av.* en traître. մատնաբար· գատանի Նեռնգեղութեամբ· գ. ր. ե. ս. ի. ն. Եղիս.

Traditóra, *sf.* traitresse, f. մատնիչ· գ. ս. ի. ն. գ. ր. ե. ս. ի. ն.

Traditoráccio, *sm.* vilain traître, grand traître, m. Նեռնագործ· անճնարին գատանան· ի ներ Եղիս.

Traditóre, trice, *s.* traître, sse. մատնիչ· գատանի· Նեռնագործ· գ. ր. ե. ս. ի. ն. Եղիս.

Traditorélla, *sm.* petit traître, m. մանուկ մատնիչ· գատանան· գ. ր. ե. ս. ի. ն. գ. ր. ե. ս. ի. ն.

Traditorésco, a, *a.* de traître. մատնից· գ. ս. ի. ն. Նեռնագործ· գ. ր. ե. ս. ի. ն.

Tradizióne, *sf.* tradition, f. աւանդութիւն· ս. ի. ն. ի. ն. ի. ն. ի. ն.

Tradólce, *a.* fort doux, ce. քաղցր
Tradolciáto, a, *a.* յոյժ· ի ներ Եղիս· ի ներ Ներեալ.

Tradolóre, *sm.* douleur excessive, f. սաստիկ· անճնարին ցաւ· ի. ի. ի. ի. ի.

Tradúrre, va. traduire. ատել. փոխել. պատ. 2· Հարգմանել· Հանել յայլ լեզու· գ. ր. ե. ս. ի. ն. Եղիս· ի ներ Եղիս· 2· ի ներ Եղիս.

Tradúttore, *sm.* traducteur, m. Թարգմանիչ· Հարգմանի· Ներեալ.

Traduzione, *sf.* traduction, version, f. Թարգմանութիւն· Ներեալ.

Traere, *v.* Tirare.

Trafallare, *vn.* outre-passer l'ordre. անկարգանալ· գ. ր. ե. ս. ի. ն. Եղիս.

Trafalsare, *vn.* falsifier. գրանդանալ· Նենգաբանել· գ. ր. ե. ս. ի. ն. Եղիս.

Trafáre, *vn.* faire plus qu'il n'en faut. ատել. մեծապէս ատաւել քան զարժանն· գ. ր. ե. ս. ի. ն. Եղիս.

Trafelamento, *sm.* consternation, f. լքանիլ· պրաքելութիւն· ի ներ Եղիս· ի ներ Ներեալ.

Trafelare, *vn.* languir, être essoufflé. Հիւծանալ· լքանիլ· պրաքանալ· ի ներ Եղիս· ի ներ Ներեալ.

Traferire, *va.* blesser. խոցել· ի ներ Եղիս.

Trafesso, a, *a.* fendu, e. Հերձեալ· Ճեղքեալ· ի ներ Եղիս· ի ներ Ներեալ.

Trafficante, *sm.* négociant, trafiquant, m. վաճառական· վաճառաւոր· գ. ր. ե. ս. ի. ն. Եղիս.

Trafficare, *vn.* trafiquer. 2. avoir le soin, le maniement de qc. 3. manier, chiffonner. մատչանալի գործոց ինչ առնել· վաճառականս լինել· 2· իմաստ ատել· մատնաքարս ածել· Հոգ առնել· 3· շօշափել· Հաւատ լինել· Ճեռաւոր· գ. ր. ե. ս. ի. ն. Եղիս· ի ներ Եղիս· 2· ի ներ Եղիս· ի ներ Ներեալ· 3· ի ներ Եղիս· ի ներ Ներեալ.

Traffícatóre, *sm.* commerçant, négociant, m. վաճառաւոր· վաճառական· գ. ր. ե. ս. ի. ն. Եղիս.

Tráffico, *sm.* trafic, commerce, m. մատչանալի գործոց ինչ· շօշափանաւ· վաճառականութիւն· գ. ր. ե. ս. ի. ն. Եղիս.

Trafiére, *sm.* poignard, m. գաղոյն· խանճիր·

Trafiggere, *va.* transpercer. 2. fig. offenser, insulter, outrager, piquer. խոցանել· ցանդ խոցել· խոցել· 2· գանձագոյցանել· ի ներ շնամտել· գինեգոյցանել բանիբ· գ. ր. ե. ս. ի. ն. Եղիս· ի ներ Եղիս· 2· ի ներ Եղիս· ի ներ Ներեալ.

Trafiggiménto, *sm.* blessure, piqûre, f.

Trafiggitúra, *sf.* Կէրտ · խոցուած · խոցուած վէրք կամ ծակոտի · * Թեւշան · Հեծութ ։

Trafitta, *sf.* blessure, piqûre, f. 2. fig. affliction, f. chagrin, m. Հարուած սլաքի. 2· վիշտ · Ներգնաթիւն · խոց · Տարած ցաւ · բռնուած · 2· ֆեւշոտի · վերէրդուն ։

Trafittívo, a, a. piquant, e. խոցիչ · կսկծեցուցիչ · սեւեռիչ · վերէրդուն ։

Trafittúra, *sf.* v. Trafiggimento.

Trafóglio, *sm.* trèfle, m. ատաղձ · * երեք տերեւ · խոտ ։

Traforáre, *va.* transpercer, percer. 2. avoir des ménagements pour obtenir qc. par des intrigues. Ծակել · թեակ անցանել · թեականցանց մուծանել · 2· թեկն անել · գՀնա պնդել (պատասխան) · սեւեռել · ոչ խոհուն ջ ոչ խոհ ներկայել · 2· ուրջէն սեւեռել ։

Traforería, *sf.* tromperie, f. խարդախ · ներգաշեմ · գաղտաբերէն ։

Tráforo, *sm.* lieu caché, m. 2. trou, m. 3. espèce de dentelle, f. ouvrage à jour, m. թեակքարաց տեղի թեակտեակ էրէ. 2· Ծակ · Տերպ · 3· ասղնագործ ֆիլ · ասէլոնաճոպ էրէ. 2· սեւեռել · ֆէվոտի · 3· ոչ ջ պուէրդոզ

Trafréddo, a, a. très-froid, e. կարի քիչ ցուրտ · դիմ · զովեի ասոտ ։

Trafugaménto, *sm.* enlèvement à la dérobée, m. գաղտագողնջ · բռանալն գաղտ · Իբրեզէլէ ։

Trafugáre, *va.* dérober, soustraire. գաղտ · Նալ · բռանալ գաղտ · լուէլ ։

Trafugársi, *vp.* se sauver. գաղտագնաց լինել · խոյս տալ գաղտուկ · ոիվէլեւ · Կէլէլ ֆուէլ ։

Trafuggire, *vn.* passer vite, se sauver. փախչել · սրանալ · ոիվէլեւ · ֆուէլ ։

Trafuggitóre, *sm.* transfuge, déserteur, m. փախստական · փախասական · Ֆուէլէր · պուրնեւոտ ։

Trafurelleria, *sf.* friponnerie, f. խաբէութիւն · Ներգ · գաղտնիթիւն · հիւնեղուէլէ · ոչ ջ ոչ ուրթ ։

Trafurellíno, *sm.* petit fripon, m. Ներգաստր · խարտ · լուէլէր ։

Trafurello, *sm.* fripon, m. Ներգպագործ · գող · հիւնեւոտ · Իբրէր ։

Trafúsola, *sf.* écheveau de soie, m. 2. os de la jambe, m. բոլորակ, պատ մետաքսի · * կարճ · 2· ոլոր · կիւճ · հեկեկիլ · 2· Ծոնի ։

Tragacánta, *sf.* tragacanthe, f. գաղ · երիզի ։

Tragédia, *sf.* tragédie, f. 2. fig. catastrophe, f. événement funeste, m. երգահանութիւն · ողբերգութիւն · 2· Խոհոգաձր · ազեսաբ · Իրաւիճակ · 2· ֆեւշոտի · հաճերա ։

Far tragedie a uno, gronder, se plaindre. պատմիլել · ջրի մեջել · Ինէլեւոյ Իմիր ։

Tragedizzare, *vn.* composer des tragédies. յօրինել երգահանութիւնս · Իրաւիճակս ինէլ Իմիր ։

Tragédo, *sm.* poète tragique, m. երգահան · ողբերգու · Իրաւիճակ լուէլէր ։
— a, *a.* tragique. սեբական · ողբոց · ազ Խոհոգաց · հաճերէլ ։

Tragelafo, *sm.* tragélaphe, m. յամոյր · եէնոտ ։

Tragemáto, *sm.* dragée, f. confitures, f. pl. կապաբ · Հանդերձանք շաքարի · վերէրէ էլէ · ոերէլէ ։

Tragettáre, *vn.* passer outre. անցանել յայն կողմ · անգր · ջ դէր Իոբոնի · ներկեւ ։
— *va.* jeter çà et là. սաբուերելել · տատաճել · — լատճոյ ։

Tragettatóre, *sm.* joueur de gobelets, escamoteur, m. Տեռնամոտ · Հոբէնոտոպ ։

Tragétto, *sm.* trajet, passage, m. traversée, f. 2. trajet, sentier, m. անգր · Հոտ · 2· կարճոյ եւ նուրբ ճանապարհ · Ինէլեւ · 2· Իմի վերոր Իոլ ։

Trággere, *v.* Tirare.

Traghettáre, *va.* transporter. անցուցանել · փոխել · տանել · դէր Իոհոտ ջ դէր Իոհոնի ներկեւ ։
— *vn.* passer d'un endroit à l'autre. անցանել · տեզափոխ լինել · դէր Իերոեն ջ դէր Իերէ ներկեւ ։

Tragicamente, *av.* tragiquement. ֆէշտատաճեամբ · ողբով · չարաչար · սեբեինեւ · դեռ գոհրելու ։

Trágico, a, *a.* tragique, funeste. ողբ · ապի եւ ողբով · եզեռնագործ · Իոհերէլ · ֆեւշոտերէլ ։

Tragicomédia, *sf.* tragi-comédie, f. երգահանական խաղութիւն · Իրաւիճակաբեր ֆոհոտեր ։

Tragiogáre, *vn.* vouloir les uns une chose et les autres une autre, n'être pas d'accord. չլինել միաբան · կամել · խնդրել իրս այլեւայլս · դէր դերերեն ասչոտեր · Իրէլեֆոտ Իրհոտեր ։

Tragittáre, ecc. v. Tragettare.

Tragiústo, a, *a.* très-juste. կարի ֆիլ արգար · իրաւացի յոյժ · ջրեին ոտիւ · սեռոեռոեւ ։

Tragizióne, *sf.* v. Iperbato.

Traglorióso, a, *a.* très-glorieux, se. մեծաչուք · մեծափառ · ֆեւշոնէլէր · Լեռոհերէլէր ։

Tragránde, *a.* très-grand, e. յայրի · մեծ յոյժ · էէ · սեռոեռոեւ ։

Traguardáre, *va.* niveler, se servir du niveau. կշռել · գինել չարեմարիտաւ · գործեւաս · Հշեեռոեռոեւ Իրհոեն էէ Իոլչեռոեւ ։

Traguárdo, *sm.* niveau, m. չարեմագէա · չաղկէռոեռոեւ · Իրհոեռոեւ ։

Trajettare, *va.* passer, traverser. անցանել, ընդ յայնկոյս · Տատանել անցանել · Ինէլեւ · ջ դէր Իոբոնի ներկեւ ։

Traimento, *sm.* action de tirer, f. քարշելը · Նգելը · Լեռոհ · Էէռոտ ։

Trainare, *va.* trainer. քարշել · Նգել · ընդ քարշ տանել · սեռոեռոեւ · Իրհոեռոեւ ։

Traino, *sm.* traîneau, train, m. 2. charge que deux bêtes peuvent traîner en une fois, f. 3. attirail, m. 4. chariage, transport, m. 5. fardeau, poids, m. սահելի · սայլ · կառք որ սահելով գնայցէ · * բալեիոր · 2· ջեռն էնոյ միոյ · ջեռն զոր անասունք երկու Նգեն ի մէում ծռատի · 3· կաշ · կարասիք · ապիս · ամբոխ · 4· Նգելը զբեռնիս · 5· բեռն Նաճոբութիւն · ֆշտէ · 2· էոյ սի Լեռոհ · 3· — Լեռոհեւ · Նիոգոս · 4· Լեռոհ · Լեռոհերէլ · 5· Նէ · ոեռ ։

Traitóre, *sm.* archer, qui lance, m. Տեռոս · Նիգ · ապեզնաձգ · Նայ սիոն · Էռվէլոս ։

Tralascia*mento*, *sm. cessation, interruption*, f. գադարումն· ընդհատ· ֆէրուէրի ընդհատ·

Tralasci*áre*, *va. quitter, cesser.* թողուլ· գադրց առնել· գադարել· ընդհատ· ֆէրուէրի ընդհատ· պրծնիլ·

Tralazi*one*, v. Traslazione.

Tral*ce*,) *sm. branche de vigne*, f. 2. *cordon*

Tralci*o*,) *ombilical*, m. բարձակ որձոց· ասա· 2· լար պտոյց· ասա տալը· 2· ներ տալը·

Tralci*úzzo*, *sm. petite branche de vigne*, f. փոքրիկ ասա որձոց· պնլեան ասա տալը·

Traleggi*ére*, *a. très-léger*, *e. ընդհանուր գոյն· սէ ընդեն·*

Tralicci*o*, *sm. treillis*, m. կասա ընդ անասք· 2· խորտ· կասա ընդ խորտ· պէր ընել տեղ տեղ· 2· ընկեան պեպէ·

Tral*ice*, *av. en biais, obliquement. խոտոր· նախա· կողմանակի· ընդհանրի· ընդհանրի·*

Tralignamé*nto*, *sm. abâtardissement*, m. *ապականութիւն· ապականութիւն· նը-ընդհանրի ասքեր· պղտորութիւն·*

Tralign*áre*, *vn. dégénérer, s'abâtardir. ապականալ· գադանալ· գադանալ ապականութիւնեն· նը-ընդհանրի ասքեր· պղտորութիւն·*

Tralin*eáto*, *a, a. dégénéré, e. qui est hors de ligne. ապականալ· ապականեալ· նը-ընդհանրի ասքեր· պղտորուած·*

Tralórdo, *a, a. très-sale. պիղծ· աղտեղի գոյժ· ընդհանրական· պէրէ· պէ-ընդհանրի·*

Tralucé*nte*, *a. très-brillant, e. 2. transparent, e. diaphane. մեծապայծառ· 2· երեւելի· պայծառ· յորդոյդ· · ի ամենքին երեւելու· 2· ծ-ընդհանրի· ընդհանրի·*

Tralúcere, *vn. luire à travers, être transparent. 2. briller, reluire. ընդհանրի ապայծառնալ· երեւելութեամբ գոյդս· 2· շողալ· փայլել· փոքրիկել· պէր ընդհանրի ասքեր ընդհանրի· 2· ընդհանրի·*

Tralunáre, *vn. rouler les yeux. 2. s'étonner fort, être très-surpris. 3. tirer l'horoscope, prédire. շրջորձել գալս· 2· զարմանալ գոյժ· գիտնալ· 3· յառաջագոյն ասել· ընդհանրի պէր ընդհանրի ծ պէր ընդհանրի ծ ընդհանրի· 2· ընդհանրի շրջ· ընդհանրի ընդհանրի· 3· ընդհանրի ընդհանրի·*

Tralunáto, *a, a. qui a les yeux égarés. 2. étourdi, égaré, e. շէլ· 2· անգոյութեալ· ընդհանրի· շէլ· 2· ընդհանրի·*

Tralúngo, *a, a. très-long, ue. կարի երկայն· երկայնագոյն· պէր ասքեան·*

Trama, *sf. trame*, f. 2. *conspiration*, f. *complot, m. 3. dessein, m. intention*, f. *թիւ գան· 2· գաւ· միաբնակ· գադանաձեռնութիւն· 3· խորհուրդ· դիտաւորութիւն· ասքեր· ընդհանրի· 2· ծ-ընդհանրի· ֆէրնոր· 3· ֆ-ընդհանրի·*

Tramá*glio*, *sm. tramail*, m. *ցանց, գործի ընդ ձկորացաց· պէր ընդհանրի ասքեր·*

Tramalv*ágio*, *a, a. très-mechant, e. անհնազոյ· անհնազանդ· ընդհանրի· ընդհանրի ֆէրնոր·*

Tramandá*re*, *va. verser d'un vase à l'autre. թափել անոի յանոիդ· ընդհանրի·*

Tramaraviglióso, *a, a. très-étonnant, e. զարմանալի· զարմանելի յոյժ· ընդհանրի· ընդհանրի·*

Tramá*re*, *va. remplir la toile, tramer. 2. fig. tramer, conspirer, conjurer. ընդհանրի· անկանել· (գաւազան)· 2· միաբնակալ ընդհանրի· ընդհանրի գործել· ընդհանրի· ասքեր ընդհանրի· 2· ասքեր ընդհանրի· ընդհանրի ընդհանրի·*

Tramazzá*re*, *va. v.* Stramazzare.

Tramázzo, *sm. tumulte, trouble, m. 2. trame, finesse, malice*, f. *աղմուկ· շլանկ· չխոհեմ· 2· գաւազանաձեռնութիւն· ընդհանրի· գաւ ընդհանրի· ֆէրնոր· ընդհանրի· 2· ասքեր· ֆէրնոր ասքեր·*

Trambasci*mento*, *sm. affliction, angoisse*, f. *տապալ· ընդհանրի· ընդհանրի· ընդհանրի·*

Trambasci*áre*, *vn. tomber en angoisse. 2. mourir d'envie de qc. տապալալ· տապալ ասել· 2· անձամբ յոյժ ունել· ասքեր ընդհանրի· 2· ընդհանրի ասքեր ընդհանրի·*

Trambust*a*, *sf. confusion*, f. *ամբոխ· խռովութիւն· ապականի· ընդհանրի· ընդհանրի·*

Trambust*áre*, *va. bouleverser. խռովել· ապականի· ասքեր ընդհանրի· ընդհանրի·*

Trambusto, } *sm. v.* Trambusta.

Trambust*ío*, }

Tramen*áre*, *va. manier, traiter. խօսել (վասն գործուածի)· գործ ընդհանրի· ասքեր ընդհանրի ընդհանրի· ընդհանրի ֆէրնոր ընդհանրի ասքեր ընդհանրի·*

Tramend*úo*,) *a. m. pl. tous deux. երկոքեան*

Tramenduni,) *f. pl. երկոքին միանգամայն·*

ընդհանրի ասքեր ընդհանրի·

Tramesch*ianza*, *sf. mélange*, m. *խառնութիւն· խառնուածի· ընդհանրի·*

Tramescol*áre*, *va. entremêler, brouiller. խառնել· խառնակել· չխոհեմ· ընդհանրի· ընդհանրի· ընդհանրի·*

Traméssa, *sf. entremise*, f. 2. *digression*, f. *միջնորդութիւն· բանիխառնութիւն· 2· խոսորութիւն ի կարգէ պատմութեան· յաւիրատ բանից· գնացքէ· ասքեր· ասքեր ընդհանրի· 2· ասքեր ընդհանրի· ընդհանրի·*

Tramésso, *sm. entremets*, m. *միջին խորտիկք· ագանդեր· ընդհանրի ասքեր ընդհանրի ֆէրնոր ընդհանրի·*

Tramestá*re*, *va. confondre. խառնակել· վէր ի վար հարկանել· ընդհանրի· ընդհանրի· ընդհանրի·*

Tramestío, *sm. dérangement, trouble*, m. *չխոհեմութիւն· խառնակութիւն· ընդհանրի· ընդհանրի·*

Tramettére, *va. interposer, mettre entre deux. 2. introduire, mettre dedans. 3. envoyer, faire tenir, transmettre. դնել ի միջի· արկանել ի ներքս· 2· մուծանել· անել ի ներքս· 3· առաքել· յղել· ընդհանրի· ասքեր ընդհանրի· 2· ասքեր ընդհանրի· ընդհանրի· 3· ընդհանրի ընդհանրի·*

Tramezza, *sf. v.* Tramezzo.

Tramezzamé*nto*, *sm. entremise, interposition*, f. *ընդ միջ հաւասնելն· գործարանութիւն· ասքեր ասքեր· խոսոր·*

Tramezz*áre*, *va. interposer, insérer. 2. séparer, diviser. ագանդանել· յեհաղ· խառնել· 2· բաժանել· ընդ միջ հաւանել· ասքեր·*

Tramezzatóre, trice, *s. médiateur, trice.* միջնորդ · համձակիր · միջնորդ · արարիչ

Tramézzo, *sm. séparation, cloison,* f. 2. *délai,* m. 3. *première semelle,* f. *fourrure.* անջրպետ · 2. դադարումն · յապաղումն · 3. առաջին ներքան կօշկաց · հոդեր · տրաբէտ · 2. միջնորդիկ · խնամ · 3. թուղթ ·

Tramischiáre, *va. entremêler.* խառնել · խառնակել · երբեմնբերել ·

Trámite, *sm. sentier, m. փողոց.* ճանապարհ · ելք ·

Tramitéllo, *sm. petit sentier, m. նրբափողոց.* մանր փողոց · չուխ · ելքի տեղ ·

Tramóggia, *sf. trémie,* f. *Auge auge.* * գոմ · * տար · 2. չափ մըն ալիւր · տեղիքեր տեղեակ · 2. գէշ տեղ հոսել եղէգնախօս ·

Tramontaménto, *sm. coucher du soleil,* m. *մուտք արեւու.* ինչ դարձը ·

Tramontána, *sf. tramontane,* f. *vent du nord,* m. 2. *étoile du pôle arctique,* f. 3. *pôle arctique,* m. հիւսիսի · հողմ հիւսիսային · 2. աստղ հիւսիսային բեւեռի · 3. հիւսիսային բեւեռ · հիւսիսակողմն · երկրաչ · 2. տեղեկոյթ · նաւ ելեալ · 3. երկրին ելեալ ·

Tramontanáccio, *sm. terrible vent du nord,* m. *խաւարտուկ հողմ հիւսիսոյ.* երբ ·

Tramontáre, *vn. se coucher, disparaître.* անհետանել · մոռանել, անհետացնել մինել (արեւուն, ...) · (ի)ջնջել, ... · դադրիլ · կորչել ·

Tramónto, *sm. coucher du soleil, m. մուտք արեւու.* ինչ դարձը · ինչ դարձը · տարի ·

Tramortigióne, *sf. évanouissement,* m. *երկանսումենտ.*

Tramortiménto, *sm. faillance,* f. *թուլացումն · նուազացութիւն · պղտչըմ · պղտչըմ ըմբ ·*

Tramortíre, *vn. s'évanouir. թուլանալ · նուազել · պղտչըմ · կորչել ·*

Trámpoli, *sm. pl. échasses,* f. pl. *կրկին գաւազան ամրագաձեւ. ստ. անցանելոյ ընդ ջուր առանց ընանալոյ · ամրագոյ երկաստանի · կերտուած նաւը ·*

Stare in —, *être incertain, douteux. ի միտս կասկածոտ լինել · տարակուսել · երկոտնաւոր տնտ · իւր ձեռներէն տնտ ·*

Tramughiáre, *vn. mugir. բլել եւ գոչել (եզանց) · տեղեկրտել · հոչեցնել ·*

Tramúta, *sf.* } *changement,* m. *փոփոխութիւն · շրջումն · անցք ·*

Tramutagióne, *sf.* } *transmutation, métempsycose,* f. *փոխանակութիւն · հոգեփոխութիւն ·*

Tramutáre, *va. changer d'un lieu à un autre. 2. changer, échanger. փոխել · դնել յայլ տեղի · 2. փոխանակել · շրջել · երեխել տեղիքեր · 2. տեղեկրտել · երեխել տեղիքեր · 2. փոխանակ

Transcéndere, *v.* Trascendere.

Transégna, *sf. v.* Sopravveste.

Transfigurámento, } ecc. ecc. *v.* Trasfigura-
Transfóndere, } mento, ecc. ecc.

Transíre, *vn. passer, traverser.* 2. *fig. trépasser, mourir.* անցանել. Հասանել անցանելէ. 2· գնալ. մեռանիլ. Կէսէր· ɔ տէր Ի-ուրջը Կէսէր· ուշ· 2· Կօշիկ· ուշերիք Կէսէր·

Transitivo, a, *a. transitif, ve.* անցողական (բան)· գ-ներեսոտ·

Tránsito, *sm. passage*, m. 2. *décès, trépas*, m. անցք· 2· փոխանակ. մահ· Կէսէր· կէ՛ս· էզ· 2· Կօշիկ·

Transitoriamente, *av. en passant. ի հարեւանցի· Ի-ոմէն ոեւէր· Հ-ուրկէն·*

Transitório, a, *a. passager, e. transitoire.* անցաւոր· Երթագնական· Կէսէր· ֆ-ոխ·

Transizióne, *sf. transition*, f. անցումն. անց (ի Տարտարաքսաութեան)· Վա-ի Հագեր Ի-ւ· ուշ-ով·

Translúcido, a, *a. transparent, e. diaphane. պայծառ. երեւելի· Յ-ոյսական· ի-ոխ· Ի-ոշ· Կ-ոնի· Ի-ոնի· Ի-ոնի·*

Transricchimento, *sm. acquisition de grandes richesses*, f. սաստկած անչափ մեծութեան· Հ-ոչ· Ի-ոնի Ի-ոնի·

Transricchire, *vn. s'enrichir beaucoup.* մեծանալ յոյժ· բնչացաւ, բնչաւէտ լինել· Հ-ոչ Ի-ոնի Ի-ոնի· Կէսէր·

Transumanare, *v.* Trasumanare.

Transuntare, *va. faire des extraits.* քաղաքացիս առնել· Հանուածել· բովանդակել· Կ-ոնալ· Ա-ոնէ-ոս Լինիլ· Ի-ոնալ·

Transúnto, *sm. extrait*, m. Հանուածոյ-ած-թիւն· քաղուածոյք· բովանդակութիւն· Ա-ոնէ-ոս· Կ-ոնալ·

Transustanziarsi, *vp. changer de substance, se transsubstantier.* փոխանել զիր գոյացութիւն· չորհել· գառնալ յայլ գոյացութիւն· Ղ-ոնիլ· Ա-ոնէ-ոս Կ-ոնալ·

Transustanziazióne, *sf. transsubstantiation*, f. փոխադրումն գոյացութեան· * գոյացափոխութիւն· Ի-ոնի-ոնի-ոնի-ոնի·

Traonestamente, *av. fort honnêtement.* մեծաս պարկեշտութեամբ· Ղ-ոնի Ի-ոնի Ի-ոնի·

Tracacílico, a, *a. fort pacifique.* խաղաղասէր, խաղաղաբար յոյժ· Ղ-ոնի Հ-ոչ·

Trapanáre, *va. trépaner.* 2. *percer.* Ծակել գլխով· 2· Ծակել· Հ-ոչ-ոլ Ա-ոնէ· 2· Ա-ոնէ·

Trapanazióne, *sf. action de trépaner*, f. Ծակելն գլխով· Հ-ոչ-ոլ Ա-ոնէ·

Trápano, *sm. trépan*, m. *tariere*, f. գ-ոբ· Հ-ոչ-ոլ Ա-ոնէ·

Traparénte, *v.* Trasparente.

Trapassábile, *a. passager, e. caduc, que. transitoire.* անցական· անյաւէ անանձնական· Ի-ոնի· Ֆ-ոխ·

Trapassamento, *sm. transgression, contravention*, f. 2. *laps de temps*, m. 3. *trépas*, m. պատուիրանազանցութեան· Ղ-ոնի-ոնութիւն· 2· անցանիլն ժամանակի· բնի՛ոյ ժամանակաց· 3· մահ· փոխումն· Ի-ոնէ-ոնէ Ի-ոնէ-ոնէ· Ի-ոնէ· 2· Կ-ոնիլն Ի-ոնէ-ոնէ· Ի-ոնալ-ոնէ· 3· Կ-ոնէ· Ի-ոնէ-ոնէ·

Trapassáre, *va. transpercer. 2. surpasser, surmonter. 3. omettre, quitter, oublier. 4. transgresser.* թափ անցանել· 2· անցանել, գանցանել· գեր ի վերոյ լինել· 3· գանց առնել· թողուլ· անցանել· 4· անցանել (զօրինաւոր)· յանցանել· լուծանել· ɔ տէր Ի-ոնա Կէսէր· Ի-ոնէ· 2· Կէսէր· ուշ-ոնէ Ի-ոնէ-ոնէ· 3· հ-ոնէ-ոնէ· Ի-ոնալ Կ-ոնէ· 4· Ի-ոնէ-ոնէ Ի-ոնէ-ոնէ· Ի-ոնէ Կ-ոնէ·

— *vn. passer outre. 2. passer. 3. mourir. 4. s'arrêter.* անցանել յառաջ, անդր· 2· անցանել· 3· մեռանել· վախճանել· 4· դադարել· դանդաղ գիմանել· Կէսէր· ɔ տէր Ի-ոնա Կէսէր· 2· Կէսէր· 3· Ի-ոնէ· Ի-ոնէ-ոնէ Կէսէր· 4· Կէսէր· ուշ-ոնէ·

Trapassatóre, *sm. qui passe outre*, m. 2. *transgresseur*, m. որ անցանէ· յառաջանալոց· 2· պատուիրանազանց· օրէնազանց· Կէսէր Կէսէր· ɔ տէր Ի-ոնա Կէսէր· ուշ· 2· Ի-ոնէ Ի-ոնէ-ոնէ·

Trapassevole, *a. périssable. 2. perçant, e. transparent.* վարանդալի· 2· Ի-ոնանդալոց· ազդոյ· Կէսէր· ֆ-ոխ· 2· Կէսէր· Ի-ոնէ-ոնէ·

Trapásso, *sm. passage*, m. 2. *digression*, f. 3. *entrepas*, m. անցումն· 2· Ի-ոնա-ոնէ Ի կարէ բանիւն· 3· պատգանալոց գնալ երեսի· Կէսէր· 2· Ի-ոնէ-ոնէ· 3· Ի-ոնէ Կէսէր·

Trapelare, *vn. couler doucement, dégoutter. 2. pénétrer. 3. se glisser insensiblement.* Ծորել· չՏել· 2· կամ ել· թափ անցանել· 3· Ի-ոնա տալ· գնալ, անցանել մեզմիվ· գ-ոնա գահ Կէսէր· ուշ-ոնէ· 2· ուշ-ոնէ· ուշ-ոնէ· 3· Ի-ոնէ Կէսէր· Կէսէր·

Trapélo, *sm. arbalete*, f. պարան երկաթի մագլաւոր ի ձգել գրհանիս· Կ-ոնէ Կէսէր Կէսէր Կէսէր Կէ·

Trapensáre, *vn. penser sérieusement.* քաջ գնաս անել· խորհել ուշի ուշով· Կէսէր· Ի-ոնէ-ոնէ Կէսէր Ի-ոնէ Ի-ոնէ-ոնէ·

Trapézio, } *sm. trapeze*, m. սեղան· Ձեւ եր-
Trapezzo, }

Trapezzóide, *sm. trapézoïde*, m. սեղանաւկերպ· Կէսէր Կէսէր Կէ-ոնէ-ոնէ Կէսէր·

Trapiantagióne, *sf. transplantation*, f. տընկանալոյ· փոխանելն զանէն (անկոց)· (Կ-ոնէ) Կէսէր Կէսէր Կէսէր Կէսէր·

Trapiantáre, *va. transplanter.* անկիլ պլսոր· փոխանել զանէն (տնկոց)· Կէսէր Կէսէր Կէսէր Կէսէր·

Trapiantatúra, *sf. v.* Trapiantagione.

Trapiccolo, a, *a. très-petit, e. fragile.* Կէսէր Կէսէր Կէսէր·

Trapominénto, *sm. entremise*, f. գնելն ի միջի· միջնորդութիւն· Ղ-ոնալ Կ-ոնէ· Կէսէր·

Trapórre, *va. entremêler.* խառնել· գնել, արկանել ի միջ· Ղ-ոնալ Կ-ոնէ· Կէսէր·

Traportamento, *sm. transport*, m. *translation*, f. փոխանումն· անզամախութիւն· Կէսէր Կէսէր Կէսէր Կէսէր·

Traportáre, *va. transporter. 2. apporter.* փոխել· տանել պլսոր· 2· անել· բերել· Կէսէր Կէսէր Կէսէր Կէսէր· 2· Կէսէր Կէսէր·

Trapossènte, *a. très-puissant, e.* Ֆրօպատր. Ջօրեղ ֆ–ատ–որեվ.

Trapósto, a, *a. inséré, e.* Խառնված. Յե–անալ. Եղեալ ընդ. Ֆ–ոըէսըէսըէս. Ֆ–ոեըէսըէս.

Trappéto, *sm. moulin à huile, m.* Մանել Ձէթի ոյ. Խոս. ըէսէ–ոոտ–ատ, ըէսէ–ոոտ Եղեցիի մեկնիչ.

Trappola, *sf. souricière, trappe, f.* 2. fig. finesses, f. pl. 3. rets de pêcheur, m. ա. կամաս մեանդ. 2. գաղանդ · խարազ. 3. ցանդ ինչ Ձկանդ · ըէսէ ֆ–ատ–ոը. 2. ա. Ձէ–ը · ոոտ–ոոտ. 3. ֆ–ոըէսէ ոոտը.

Dar nella —, cader in —, *donner dans le panneau, tomber dans le piège.* անկանել յորոգայթ · ընբռնեալ կալ ի Ձագաս · ֆ–ատ–ոո ոեըէս. Ֆ–ոո–ոըէսէ.

Trappole da quattrini, *attrapoire pour avoir de l'argent.* վաճառք անպիտանք · վաճառք առ ի կորզել զարժանի · Խօսք դէ–ատ–ոե Ֆ–ոըէս. Եէը Եոտ–ոոտ ըէս. օյատեմ–ոե.

Trappolare, *va. attraper.* 2. fig. tromper. Ձ անարգապատ առնել. 2. խաբել · պատրել. ոոտ–ոոտ ոըոեմ. 2. ոըոտ–ոոտ.

Trappolatóre, *sm. trompeur, m.* խաբէպայ · Նենգիչ. ոըոտ–ոըէս. Ձէ–ոեմ–ոե.

Trappoleria, *sf. tromperie, f.* պատրանք · Նենգ · Ձէը. ֆ–ըոտ.

Trappoliére, *sm. v.* Trappolatore.

Trappolino, *sm. arlequin, m.* Ֆոպիա. ֆ–ըոտ–ոեօ. Ֆ–ոե–ոըէս.

Trappórre, *va. interposer.* դնել ի միջի · խառնել · արկանել ի միջ · Եէնեի. զբ–ոտ–ոը ֆօՀե. ֆ–ոմ–ոե. ֆ–ոըէսէըէս.

Trappréndere, *v.* Prendere.

Trapuntáre, *va. broder à l'aiguille, piquer une étoffe.* գործել գործ Նկարակերտու–Ձեան · ասղագործ յորինել · ֆ–ոըէս–ոե (ֆէրՀե) · ոոտ–ոեմ Եէըէ–ոեմ.

Trapúnto, *sm. broderie à l'aiguille, f.* գործ ասղագործ · գործ Նկարակերտագ · ֆէը–ոե (ֆէրՀե) Եէը · ոոտ–ոեմ.

— a, *a. extérné, e. 2. brodé à l'aiguille.* վառ · ապագոտ · 2 · Նկարակերտ · ոմիե Եոտեմ · 2 · Եէըէ–ոեմ–ոե Եէըէ–ոեմ.

Traricco, a, *a. très-riche.* Ֆրօպատր յոյժ · ընչաէա · ոեՀեոի · Ֆ–ատ–ոը.

Trariparmènto, *sm. précipice, m. action de précipiter, ruine, f.* գահավիժումՀեան · անկումն · գլորումն · ոոէ · ոըէսէը. Ոեե–ոեը ֆէը–ոե–ըոե · ֆէը–ըոէսէ.

Trariparе, *va. précipiter.* գահավիժ առնել · արկանել ի վախն · ֆ–ոըէսոտ ոըէսէ–ոե Ֆ–ոե.

— *vn. passer d'un rivage à l'autre.* 2. *tomber de haut en bas.* անցանել յայլկող. 2. գահավիժ · գաթահոս լինել. ֆ–ոըէս Եէը Ֆէ. 2. Եօ–ոըէսոտ ոըէսէ–ոե.

Trarótto, a, *a. interrompu, entrecoupé, e.* ընդ միջ Տառեալ · գաղաթեալ · Ձէթքի. ֆ–ըոտ ֆէոէսէը. ֆ–ոոտ–ոըէս. Ֆ–ոմ–ոե.

Trarózzo, a, *a. fort grossier, e.* չիՀնամ · Նադագին · Խոշորագոյն · ֆէը ֆ–ոտոտ.

Trarre, *v.* Tirare.

Trarupáre, *v.* Traripare.

Trarupáto, a, *a. plein de rochers, escarpé, e.* ապառաժուտ · գժուարՁեռ · գահավիժ · ֆ–ոոէը · ոոտ–ե.

Trarúpo, *sm. précipice, m.* վախը · գահ · ոոէ–ոոտ–ոոտ · գոոէը.

Trasalire, *vn. sauter, bondir.* ասոտաել · վազվազել · ոՇ–ոոտ–ոը · ոըէսոտ–ոե.

Trasaltáre, *vn. bondir, sauter avec vivacité.* վազվազել · ասաՀել ուժգին · հոտ հոտ · ոըէսոտ–ոե · ֆ–ոըէսոտ–ոե.

Trasamáre, *va. aimer passionnément.* սաս. ուիկ սիրել · կկրակի կամոգի լինել · Գէ–ֆոտ · ոըէսէ ոըոտ.

Trasandamènto, *sm. négligence, nonchalance, f.* ամփոփումՀիան · Հեգդանիան · Հ–ֆէ–ոոտ–ոըէսէ · ֆ–ոոտ–ոըէսէ.

Trasandare, *va. négliger.* զանց առնել · ընդ վայր Հայեցանել · անփոյթ առնել · ֆ–ոտ Եէ–ոեմ · Հ–ոեՀեի ոՇ–ոոտ.

— *vn. passer au delà.* 2 *fig. passer les bornes, s'oublier.* յառաջել · անցանել · խա. զալ յառաջ · 2 · անցանել զառ առՇման. Եղանել զառ յառի · ֆէ Եէըէ ԵէՀեի · ոը–ոոտ–ոըէսէ. 2 · ոոէեՀեի · Եէլաի ոեՀոէը Եէ Եէօրեն · օոյը Եոտո Եէըէ–ե.

Trasapére, *va. savoir beaucoup. pousser fort loin.* զիտել զիտի · ֆէ Եէ ոեՀեե.

Trasattarsi, *vp. s'approprier, usurper.* անպՀանել · զրաւել · ֆէ Եէ ոՇ–ե · Եոտո Եէնեի.

Trasávio, a, *a. fort sage, savant, e.* խնա. ատուն յոյժ · ըոեՀեի ոեՀեէը · ոՇ–ե.

Trascannáre, *va. dévider la soie d'une cheville sur une autre.* Տառել զՁեռնէն ի միոջէ եգեալսն եւ պատել յայլ եգեայն · Եէնեի զեռ Տաոտոտատ ֆ–ոը Տաոտոտ–ոը ոՇ–ե.

Trascégliere, *va. choisir, élire.* ընտրել · զատանել · ոեՀեե.

Trasceglimènto, *sm.* } *choix, m.* ընտրու.

Trascélta, *sf.* } թիւն · ոեՀեե.

Trascendentále, *a. transcendental, e.* զանգատան. * գերագանցական · ֆ–ոեի.

Trascendènte, *a. transcendant, e.* ազնուական · Հոյակապ · բարձր · Եէ–ոեՀե · Եոտեմ.

Trascendénza, *sf. transcendance, f.* առաւել. գութիւն · ազնուութիւն · բարձրութիւն · Եէ–ոեՀեէ · Եոտեմ–ոեՀեէ.

Trascéndere, *vn. s'élever au dessus. 2. être supérieur, exceller, surpasser.* բարձրանալ · հասնիլ ի վեր · 2 · գերի ի վերոյ լինել · անցանել զանգանել · առաւելուլ · գեՀ · Եէ–ոը ոեՀեէը · Եէ–ոեՀեէը · 2 · Եոտեմ ոՇ–ե.

Trascendimènto, *sm. v.* Trascendenza.

Trasceérre, *v.* Trascegliere.

Trascinare, *v.* Strascinare.

Trascicocco, a, *a. fort sot, te. անմիտ յոյժ · յիմար · ֆէը ոեՀեի · ոիՀեոի.

Trascolare, *vn. distiller, dégoutter.* Ձեռ · կամեալ · Տոթել · ոՀ–ե · ոոտ–ըոեմ.

Trascolorare, *vn. changer de couleur.* այլագոյնել · դեղանի · ըէնեի ոեՀեէըէս · ոըոեմ.

Trascorporazióne, *sf. métempsycose, f.* մարՀեմփոսութիւն · փոփոխումն Հոգւոյ ի մարՀուց ի մարմին). ըՀեոոոեՀե.

Trascorrentemènte, *av. en passant, par mégarde.* վրիպակաւ · յանդիմանի · սխալա–

նաւը. ֆիւր ֆռռայրոթ · խռնչալը· խռնչալը՝։

Trascórrere, va. *parcourir.* 2. *traiter quelque sujet superficiellement.* 3. *passer.* 4. *passer sous silence.* ի Հարեւանցի. պրայ. Վարկաբարձ ընթեռնալ. 2. Ճառել կարճ ի կարեզ. վարկաբարձ ին խօսել գերազ բին. 3. անցուցանել (ցաւս Հասակի). 4. լռել. գերել. չյիշատակել. Թողուլ անցանել. Լեռներն Լեվերթե. Խոռնչն տեղեր ձեռներ. 2. ջնռոցներ տեղչերեն. ջնռոց տեղեր. 3. Լեվերթե· Լեվերթե. 4. տեղերթե խռնչերին լռեցուց ինչեր։

— *vn. passer outre, marcher, couler.* 2. *s'échapper.* 3. *passer les bornes, excéder, se laisser transporter.* անցանել չափերս պրայ ընթանալ. գնալ անցանել. 2. պրերել. մոռնել. մոռոիլ. 3. կրանել քան չափ, քան սահման. Լեվերթե. ֆերլեր · ո տեր Խոռներ Լեվերթե. 2. ոչնչանալ. Լերթե· 3. Եալտան, ֆռռռոռներ լռեցուց։

Trascorrévole, *a. passager, e. caduc, que.* անցաւոր. կորսուական. Լեվերթե· ֆռռն։

Trascorrevolménte, *av. en passant.* ի Հարեւանցի. վարկաբարձ ին խռնչեն տեղչեր. Հոռոլթեթե։

Trascorrimento, *sm. action de parcourir,* f. 2. *écoulement de temps,* m. անցք. 2. անցանել ժամանակի. Լեվերթե· 2. Գերռոռ Խռ. ղերռն։

Trascorritóre, trice, *s. sujet à manquer.* սխալ· զազիպման· սխալական· խռնչալը· ղեռնի· ֆռռռռռռլռռ։

Trascorsivaménte, *av. en passant.* ի Հարեւանցի · խռնչեն տեղչ։

Trascórso, *sm. erreur, faute,* f. վրիպանք. յանցանք · սխալանք· խռնչալ· խռռ· ֆռեթերռն ։ — a, *a. coulé, passé, e. etc. Հոսեալ· անցեալ գառանցեալ·… Լեվերթե· ռռ(ռռ…։

Trascotáto, *v.* Tracotato.

Trascrittóre, *sm. copiste,* m. գրիչ · որ առնու գՀաւասարն · խռչերռ· տեղերթե։

Trascrivére, va. *transcrire.* առնու գՀաւասարն (գրոյ)· խռչեն · ֆռերներնչեն ռռչեն ։

Trascuraggine, } *sf. negligence,* f. անՀոգուտ։

Trascuranza, } Թիւն · Տեղդութիւն · Հանգերռներ · տեղերթե։

Trascurare, va. *négliger.* անփոյթ առնել · չուռել Հոգ · ընդ վայր Հարկանել · հանգերին ռռչռռն · ֆռռռ Լեվերթե։

Trascuratággine, } *sf. v.* Trascuraggine.

Trascuratézza, }

Trascurataménte, *av. sans soin.* անփութութեամբ· անՀոգութեամբ· Հանգերին ռռ· տեղերռռ· տեղերռռ։

Trascurato, a, *a. négligent, e.* անՀոգ· անփոյթ · Տեղդ · Հանգերռներ · տեղերռռ։

Trasecolare, va. *étourdir, confondre.* չգիտել. ապշեցուցանել. լռեցերռներ։

— *vn. s'étonner beaucoup.* ապշել· պատչռալ յայտ · լռեցե · ռներռներռներ ֆռռեռ ։

Trasénno, *sm. beaucoup de sagesse,* m. բազում իմաստութիւն · ղե տեղ · ի ներ։

Trasentire, *vn. se tromper en écoutant.* չգիտալ բարւոյ · վրիպել ի լսելն · ֆռռեռ · ռչեռ տեր Լեվերթե · խռնչալ ներներռներ։

Trasferire, *va. transporter, transférer.* փոփոխել · ածել, տանել այլուր · ղռչեռ Լեվերթե Լեվերթե։

Trasferirsi, *vp. se transporter.* փոխել· գնալ այլուր · ղռչեռ Լեվերթե ներներ։

Trasfigurare, *va. e n. transfigurer, transformer.* 2. *se transfigurer.* պյուակերպել· չրկել · փոփոխել գեներպատնա · 2 · կերպատնափոխ · յայլակերպս լինել · տեղերթե։ ներռներ ներներ։ 2 · ներռներ ռչեռ ։

Trasfigurazióne, *sf. transfiguration,* f. պյակերպատիւն · տեղերթե· ներռներռներ։

Trasfóndere, *va. transvaser.* 2. *transférer.* Թափել տան յամանդ · 2 · փոխել · անցուցանել · ղռչռռն ղռռ · տեղերթե։ 2 · տեղերթե։

Trasformaménto, *sm. v.* Trasformazione.

Trasformáre, *va. transformer, métamorphoser.* պյակերպել · փոփոխել գեներպատնա · ղռչեռ ռչեռ Լեվերթե ներներռներ։

Trasformársi, *vp. se transformer.* գեներպատնափոխ · յայլակերպս լինել · տեղերթե։ ներռներ ռչեռ ։

Trasformatóre, *sm. qui transforme,* m. որ փոփոխէ գեներպատնա · ղռչեռ ռչեռ ղռչեռ Լեվերթե ներռներ։

Trasformazióne, *sf. transformation,* f. պյակերպատիւն · փոփոխելը գեներպատնա · տեղերթե ղռչեռ Լեվերթե ռչեռ · ներռներռներ ներռներ։

Trasfusióne, *sf. transfusion,* f. Թափելը յամանե գռռռռ ղռռ · տեղերռռ։

Trasfúso, a, *a. transvasé, e.* Թափեալ յայլ աման · տեղերռռներռներ։

Trasgredimento, *sm.* } *transgression,* f. 2. *di-*

Trasgressióne, *sf.* } *gression,* f. 3. *passage,* m. օրինազանութիւն · յանցանքիւն · 2 · ներռներռներ ի կարգէ պատուիրանի · 3 · անցք · ներռներ ներռներռներ · ներռներ · 2 · ներռներռներ · 3 · ներռներ · ներռներ ։

Trasgredire, *va. trangresser, enfreindre.* անօրինել · առանցնդանել · անցանել քան (օրէնս) · ներռներռներ · ներռներռներ ։

Trasgreditóre, } *sm. transgresseur,* m. օրէնռներռներ։

Trasgressóre, } կանց · պատուիրանազանց · ներռներռներ։

Trasi, *av. ainsi, tant, à tel point.* այսպէս · այնչափ · մինչեւ. ցայն վայր · ներռներ · տեղերռռ · ռ տեղերռռ։

Trasicuramente, *av. fort sûrement.* զգուշապէս · ղռչեռ ներռներռներ · ներռներ ։

Traslatamento, *sm. version,* traduction, f. Թարգմանութիւն · ներռներռներ։

Traslatáre, *va. transporter.* 2. *transformer.* 3. *traduire.* տանել, տանել այլուր · 2 · փոփոխել · պյակերպել · 3 · Տանել յայլ լեզու · Թարգմանել · ղռչեռ ներռներռներ ներռներռներ · 2 · տեղերռռներռներ · ներռներռներ · 3 · ներռներռներ ներռներ ։

Traslatatóre, *sm. traducteur,* m. Թարգմանիչ · Թարգմանութիւն · ներռներռներ ներռներռներ։

Traslativamente, *av. par métaphore, figurément.* պյակերպ բանիւք · պյակերպիկ յօրինուածովք · փոխաբերաբար · ներռներռներ։

Traslativo, a, *a. métaphorique.* պյակերպ·

այլաբերիկ. * փոխաբերական. Խոխոսել. Վերածել.

Traslato, *sm. métaphore, figure*, f. այլաբեր բանք. այլաձայիկ յորինուածք. * փոխաբերաբանութիւն. Խոխոսութիւն. Վերածութիւն.

— a, *a. transféré*, e. *métaphorique.* այլաբեր. այլաձևիկ. Խոխոսական. Վերածական.

Traslatóre, *sm.* v. Traslatatore.

Traslazióne, *sf. translation*, f. *transport*, m. 2. *version, traduction*, f. փոխոխութիւն. անգամախոսութիւն. 2. Ի տարեմանութիւն. Տեղափոխութիւն. Բերանդիք. 2. Ընդհանք.

Traslignare, *v.* Tralignare.

Trasmarino, *a, a. d'outremer.* որ ի կողմանս Ծովու. Ծովային. Ալրէզ.

Trasmesso, *a, a. transmis*, e. *etc.* առաքեալ. յղեալ. Իւղարկեալ.

Trasmettere, *va. transvaser.* 2. *transmettre.* Ի տեղէ սմանէ յատնանդ. 2. առաքել. յղել. 3. անցուցանել. աւանդել. յղարկել. Ափոխել. 2. Իւղարկել. 3. Հեղվել. Ներկել. Ներել.

Trasmigrare, *vn. émigrer, changer de lieu.* չտեղ. պանդխտել. գաղեկել. Փոորոխել իրմէ. Ներել տեղ իրմէ.

Trasmigrazióne, *sf. emigration, transmigration*, f. *changement de pays*, m. չտեղ. պանդխտութիւն. գաղեկանութիւն. Փոորոխութիւն. Ներել տեղ.

Trasmissibile, *a. transmissible.* զոր մարթի է փոխել. այլոյ կամ անցուցանել. Փոխելի. Ղրկելո Ներել Ներելութիւն.

Trasmodaménto, *sm. excès*, m. ահաւելութիւն. անչափութիւն. Ծրտնըղելութիւն.

Trasmodáre, *vn. sortir de règle.* Ի տանել ըստ կարի պարկեշտին. Ծոլանալ. Ծրտնըղել. Ի Ծրտնըղել.

Trasmodáto, *a, a. déréglé, e. extraordinaire.* անչափ. ապառպարկեալ. անկարգ. Ծրտնըղ. Ծոլանալ. Ծրտնըղել. Ի Ծրտնըղել.

Trasmortíre, *v.* Tramortire.

Trasmutábile, *a. transmuable.* յեղդեղական. Փոխելի. Փոխանակելի. Ներել Ներել.

Trasmutaménto, *sm.* Ի տալ, Ի փոխանակել. Ներել Ներել.

Trasmutatóre, *sf.* Ի տալ, Ի փոխանակել. Ներել Ներել.

Trasmutazióne, *sf. transmutation*, f. այլակերպութիւն. փոխոխութիւն. Ներել. Ներելութիւն. Ներել.

Trasnaturáto, *a, a. dégénéré, e. 2. qui n'est point naturel.* օտար. ապառպարկեալ. 2. անբնական. անբնական. Ներել. Ներել. 2. Ներել.

Trasnellaménte, *av. très-lestement, très-légèrement.* պարպարդին. Ի Ի Ի. Ներել. Ներել.

Trasnéllo, *a, a. très-leste, fort agile.* պարպարդի. պարպարդ. Ի Ի Ի. Ներել. Ներել. Ներել.

Trasognaménto, *sm. rêve, radotage*, m. զառանցանք. բանդագուշանք. ցնորք. Ներել. Ներել.

Trasognare, *vn. rêver, radoter.* զառանցել. բանդագուշել. ցնորել. Ներել. Ներել.

Trasognáto, *a, a. étourdi, insensé, e.* զառանցեալ. անգրպարտ. Ի Ի Ի. Ներել.

Trasollecitaménte, *av. fort soigneusement.* կարի Ի Ի. Ներել.

Trasone, *sm. fanfaron, m.* մեծաբան. պարծուկ. Ներել. Ներել.

Trasoneggiáre, *va. exagérer.* առատապարանալ. բան աւելուց առել. մեծաբանել. Ներել. Ներել.

Trasoneria, *sf. rodomontade, fanfaronnade*, f. մեծաբանութիւն. պարծանութիւն. Ներել. Ներել.

Trasordinare, *vn. se déranger.* առելրել. Ի Ի. Ներել.

Trasordinário, *a, a. extraordinaire.* արտքոյ կարգի. անբնական. անհնարին. Ներել Ներել.

Trasordinariaménte, *av. d'une manière déréglée.* յանկարգս. անչափ. անհնարին. Ի Ի. Ներել.

Trasórdine, *sm. désordre, excès*, m. անկարգութիւն. անառակութիւն. Ի Ի. Ներել.

Trasoriére, *sm.* v. Tresoriere.

Traspallársi, *vp. se précipiter, se fracasser, paraître à travers un corps.* գարաշոտ լինել. կործանել. անկանել. Ի Ի. Ներել Ներել. Ներել.

Trasparénte, *a. transparent*, e. *diaphane.* երեւելի. պայծառ. * Ի Ի. Ներել.

Trasparénza, *sf. transparence, diaphanéité*, f. երեւելի լինել. պայծառութիւն. Ի Ի. Ներել.

Trasparére, *vn. paraître à travers un corps*

Trasparire, *v. transparent. 2. luire comme un corps transparent.* երեւել. 2. փայլել. ո պէս Ի Ի. Ներել. 2. Ի Ի.

Traspiantáre, *sm.* v. Trapiantagione.

Traspiantáre, *va. transplanter. 2. fig. transporter, transférer.* անկել այլուր. փոխանել զմարդ անկոց. 2. սանել. Հաւատացնել. փոխել. ուրթ գրանիլս. Ի Ի. Ներել Ներել. Ի Ի. Ներել Ներել. 2. Ի Ի.

Traspirare, *vn. transpirer. 2. fig. s'éventer, se répandre.* Ի Ի. Ներել. 2. յայտ գալ. իմբր երեւել. Ի Ի. Ներել. (Ի Ի) Ի Ի. Ներել. 2. Ի Ի.

Traspónere, *va. transplanter. 2. transporter.* Ի Ի. Ներել. 1 *ter. 3. renverser l'ordre.* այլակել այլուր. 2. փոխել. դնել այլուր. անել. սանել այլուր. 3. փոխանել զկարգն. փոխել զտեղին. Ի Ի Ի Ի. 2. Ի Ի Ի Ի. 3. Ի Ի. Ներել.

Trasponimento, *sm. transposition*, f. փոխանանիմ կարգի, տեղւոյ. Ի Ի. Ներել.

Trasportaménto, *sm. transport*, m. *2.trans.*

position des mots, f. *փոխատեղ· ումների*. 2· *փոխոխումն կարգի անուանց· տեսլիք· ի տրոյէ իերեն լեզուին*· 2· *լուսեղէնքն իերենին· հնչումն պատին տեսլիքին*·

Trasportare, *va.* *transporter*. 2. *porter, trainer, conduire*. 3. *traduire*. *փոխել· տանել· պլանալ*· 2· *տանել· վարել· տնել*· 3· *թարգմանել*· *դուշ· տերե լեզուին*· 2· *լեզուին*· 3· *ի ներդնել ինչ*·

Lasciarsi —, *se laisser emporter, se mettre en colère*. *կառավել· ի ցասումն բորբոքել*· *ձեռաբերմամբ· լեզուկնեմբ*·

Trasportazione, *sf.* *transport*, m. *փոխումն· տանելն· հեռացուցանելն· ներքին տեսլիքին· ներքնալիս*·

Trasporto, *sm.* *transport, translation*, f. 2. *emportement*, m. 3. *cession, transmission*, f. *փոխումն*· 2· *յոյզ կարեաց· չարժումն· ուժգնութեիւն*· 3· *հրաժարելն յիրանանց· տեսլիքին· ներդնելն*· 2· *ներքնելն· ներքին ներքնեղեն· հարբերի ետն· ձեռն*· 3· *հաջեցեալ վէս· կնքի*·

Trasposizione, *sf.* *v.* Trasponimento.

Trasricchire, *v.* Trasricchire.

Trassinare, *va.* *manier*. 2. *traiter sans ménagement*. *չոլշարել· հասկ կնել հեռաւոր· անխորհ չոլշանել*· 2· *ի թշնամանել· ոգեւորել· ձգել· եւ տեսլիք· ձեռնկերք· եւ լեզուք*· 2· *խոլշարել*·

Trastornare, *v.* Frastornare.

Trastullare, *va.* *amuser.* *զուարճացուցանել· զբօսացուցանել· եւ լեզուկնեմբ*·

Srastullarsi, *vp.* *s'amuser, se réjouir.* *զբօսնալ· զուարճանալ· եւ լեզուկնեմբ· վերջ ի ներ*·

Trastullevole, *a.* *amusant, e.* *agréable.* *զուարճալուպ· հեշտական· եւ լեզուկներին· եւ լեզուկ*·

Trastullo, *sm.* *amusement*, m. *récréation*, f. *զբօսանք· զուարճալիքն. զեւր· եւ լեզուկնեմբ· ներքնէ*·

Trasudamento, *sm.* *nouvelle sueur*, f. *նորագ քրտունք· ի նոյն ներ*·

Trasudare, *vn.* *transpirer, suer beaucoup.* *նորագ ընդ քրտունս տամանել· քրտնել յոյժ· ի նոյնն ներքնելն*·

Trasumanare, *vn.* *sortir de la nature humaine.* *փոխել գմարդկեղէն բնութիւն· վերանալ ի կարգ ի վեր քան զմարդկեղէն· ասքնչիւորն. ինան ի ապրելն ներքնէ· ի ապրելն ներքնէ*·

Trasumanato, *a, a.* *divinisé, e.* *աստուածացեալ· անչխալ քան զմարդկեղէն բնութիւն· ինանչիւրեան ինան ի ապրելն ներքնէ· ներքնէ· ապրելն*·

Trasuntanziarsi, *vp.* *v.* Transustanziarsi.

Trasustanziato, *a, a.* *transsubstantié, e.* *չոլնեալ· փոխեալ յայլ զոյացութիւն· զբաղ ի ներքնէ ի ներքնէ ձեռնէ*·

Trasvasare, *v.* Travasare.

Trasversale, *a.* *transversal, e.* *խաղարեալ· ի ներ· ներքնէ· ներքնէ*·

Trasversali, *pl.* *parents collatéraux.* *ի կողմանէ ազգականք· ներքնալն ձեռնէ*·

Trasversalmente, *av.* *transversalement.* *խաղարեալ· կողմանակի· ներքնէ· լեզուկնեմբ*·

Trasverso, *a, a.* *oblique, de travers.* 2. fig. *pervers, méchant, e.* *խաղարեալ· ձուռն*· 2· *խելագնեալ· չար· ներքնէ*· 2· *ներքնէ· ներքնէ· ներքնէ*·

Trasviare, *va.* *éloigner, détourner, égarer.* *խաղարեցուցանել· ստերեալ ի ճշմարիտ ճանապարհէն· ներքնել զոր· ներքնէ· ներքնէ· ներքնէ

3. իչ. ինարհամբ. Հասկանալ իսկական սեռ. Հասկանալ ինչ-որ բանի. 4. Ինչ-որ բան.

Trattatista, *sm.* auteur qui approfondit sa matière, m. մանրազնին հետազոտող, մանրազնին մտածող. սեռ. հոգևոր գրքեր.

Trattativa, *sf.* négociation. իրք. պարք. Հանդիպում, բանակցություն. իչ. Հասկանալ.

Trattato, *sm.* traité, ouvrage, m. 2. négociation secrète, intrigue, trame, f. ճառագործ. գաղտնի. 2. մեքենայ. գաղ. գաղտնագրություն. իչ. Ինչ-որ բան. 3. Ինչ-որ տղա.

— a, a. traité, e. խօսակց. ճառակալ. սեռ. Հասկանալ. իչ. Ինչ-որ բան.

Trattatore, *sm.* négotiateur, m. 2. cabaleur, m. 3. interprète, m. միջնորդ. 2. Ինչ-որ գործ. գաղտնի. 3. Մեքենայ. Ինչ-որ բան. 4. Ինչ-որ մեկը. 2. գործակից. Հետևորդ. 3. Ինչ-որ բան.

Trattazione, *sf.* traitement, m. գնացք. Հասկանալ.

Tratteggiamento, *sm.* action de faire des traits, f. ճարտ. գծիկ. Հասկանալ.

— di penna, traites de plume. չղրկանք, գործածք. գիծք պարզապես գրչաձև. Հասկանալ ինչ-որ բան.

Tratteggiare, *va.* faire des traits sur le papier. 2. dire des bons mots. գիծ ձգել. գիծ գրոշմել. 2. Ճարտ. բանս խօսել. խաղալ բառերի. Հասկանալ. 2. Ինչ-որ բան.

— *sm.* trait de plume, m. գիծ, չղրկան պարզ գրչաձև. Հասկանալ ինչ-որ Հասկանալ.

Tratteggio, *sm.* hachures, f. pl. խոտորնակ գիծք. սեռերի ինչոնի Ինչ-որ Հասկանալ.

Trattenére, *va.* entretenir, amuser. զբօսացանել. զուարճացուցանել. պահպանել. ինչոնպէս.

Trattenimento, *sm.* amusement, m. զբօսանք. զուարճալ. ինչոնի. ինչ.

Trattenitore, trice, *s.* conseiller, e. խորհրդական. ընկեր կամ ապահով ծեսապահ. սեռ ինչոնի. Հասկանալ.

Trattévole, *a.* traitable, affable. քաղաքավարի. Համբույր. ինչոնը. Հասկանալ. ինչ.

Tratto, *sm.* trait, m. 2. espace, m. étendue, f. 3. façon d'agir, f. 4. tour, m. pièce, niche, f. 5. trait, tour, m. 6. plaisanterie, f. bon mot, m. 7. trait, m. raie, ligne, f. 8. fois, f. ձգելը. քարշելը. 2. անընդհատ տարածություն. 3. գնացք. ընթացք. բարք. 4. խորամանկություն. գաղ. Ննդ. 5. գիւտ մտաց. գեղեցիկ ասացած. 6. կծու. գեղեցիկ խաղալ բառը. 7. գիծ. կարգ. տող. 8. անգամ. Ննդ. Ինչոնի. 2. Հասկանալ. ինչոնէ. օրինակ Հասկանալ. 3. Հասկանալ. Ինչոնի. Հասկանալ. 4. Ինչ-որ. ինչոնը. Ինչոնի. 5. Նկարելի սեռ. 6. օգտագործ. ուշադրելը սեռ. 7. Ննդ. 8. ինչոնի. սեռը:

— di rete, jet de filet, m. արկանելը ուսկանա. տղ. ինչոնի.

— di dadi, coup de dés, m. արկանելը տապզազանա. ինչ ինչոնի. օգնական.

— di corda, estrapade, f. trait de corde, m. 2. tourment, m. գինի, f. 2. տառապանք, Ննդ. գործ. գործ Ինչ իչ Հասկանալ. 2. Ինչ-որ. Ինչոնը. գործ.

Innanzi —, auparavant, avant tout. յառաջագոյն. կանխաւ. սեռ. Ինչ-որ. իչ Ինչ-որ.

Di primo —, d'abord. գառաջինն. նախ. Ինչ-որ.

Ad un —, in un —, tout-à-coup, promptement, inopinément. անդէն եսկ եւ եսկ. ինչոնանակի. յանկարծ. սեռ. Ինչ-որ.

— per —, de temps en temps. երբեմն երբեմն. ընդ ժամանակս ժամանակս. գալ գալէ. գրելէ գրելէ.

Non ne potér levar —, ne pouvoir rien gagner, avoir le désavantage. չկարել յաղթել. չյաղթել ինչ. Հասկանալ. գրելու Ինչոնի. ինչոնի Ինչոնի.

Pigliar il —, prévenir, prendre le temps. կանխել. յառաջել. Ինչոնի.

— av. souvent. սակաւ սակաւ. յաճախապղծիս. Ինչ Ինչ. ինչ սեռ.

Trattóso, a, *a.* poli, e. ազնուական. բարեպարոյ. քաղքաւ. ընկերական. Հասկանալ. Հասկանալ.

Trattúra, *sf.* action de tirer, f. ձգումն. քարշելը. Ինչոնը.

Traudire, *va.* entendre de travers. այլ ընդ այլոյ լսել. Ինչոնի խմանալ. Ինչ ինչոնի. Հասկանալ ինչոնի.

Travaglia, *sf.* douleur, peine, f.

Travagliamento, *sm.* } gêne. վիշտ. տանապանք. սեռ. ինչոնի. ինչ. գործ. գործ. ինչոնի. ինչոնի.

Travagliante, *a.* laborieux, se. աշխատասեր. գործոն. ընտելացած. ընդունելի. ինչոնը. Հասկանալ.

Travagliare, *va.* travailler, tourmenter. Ննդել. տանջել. տառապեցուցանել. Ինչոնի Ինչոնի.

— *vn.* travailler, s'occuper, s'appliquer. աշխատել. վատանիկ. պատաղիլ. սեռ ինչ Ինչոնը. ինչոնի.

Travagliarsi, *vp.* s'ingérer, s'entremettre. 2. s'allérer, se travailler. 3. s'efforcer, se donner de la peine. ի միջ մտանել. ցանկն ի միջ խառնել. 2. այլոյ ինչ խառնել. 3. աշխատ ինչ. ջանալ. Ինչոնի Ինչոնի. 2. գործարուել ինչ. 3. ընտելանալ. ինչոնի ինչոնի.

Travagliatamente, *av.* avec peine. մեծ Ննդութեամբ. աշխատութեամբ. ինչոնի ինչ ընտելացած.

Travagliatore, *sm.* affligeant, e. 2. escamoteur, m. աշխատացուցիչ. Ննդել. տառապեցուցիչ. 2. Ինչոնող. Ինչ ինչոնի. ընկերի. ինչոնի. 2. գործարար. Ինչ պոլսեցի.

Travaglio, *sm.* peine, f. chagrin, m. 2. travail, m. occupation, f. վիշտ. տանապանք. Ննդութեան. 2. գործ. աշխատութիւն. վատանի. ինչ. Ինչ. ինչոնի. 2. ընկերի. Ինչ. Ննդ.

Travagliόso, a, *a.* qui a donné de la peine. աշխատացուցիչ. դժուարի. Ննդիչ. Ինչ Ինչոնի. ընկերի.

Travalente, *a.* très-habile. կարի յաջողակ.

ծաբաւք յոյժ· Կե՛ւ հարէ՛ք եւ սպա՛նէք· Գնացի՛ք եւ ոչ ողորմի՛ք ոչ ումեք· Ա՛յր եւ կի՛ն· Տա՛ղ եւ մանկտի՛ք· Գնացէ՛ք եւ սպա՛նէք զամենայն զոր գտանիցէ՛ք ի Երուսաղէ՛մ· Եւ ես ի ձեզ՝ ամենայն զոր գտանիցէ՛ք ի Գաբաո՛ն· Եւ ես ի ձեզ՝ ամենայն զոր գտանիցէ՛ք ի Բերովթ՝ քաղաքի՛ Գաբաո՛նի· Եւ ես ի ձեզ՝ ամենայն զոր գտանիցէ՛ք ի Քափիրա՛ թաղի՛ Գաբաո՛նի· Եւ ես ի ձեզ՝ ամենայն զոր գտանիցէ՛ք ի Քարիաթիարի՛մ

gement, m. պղտկերգահարիւն. Տգաթերն. 2. փոխադարձ. Իւեղդուն ՚՚՚ոյրերի. 2. տեսչական իւեղդուն.

Travisare, *va. tromper.* 2. *déguiser.* խաբել. 2. պղտկերգել. փոխանել. կիկերգարանս. տղտմերնուն. 2. իւեղդուն. գնդակնչուած իւնիս.

Travisarsi, *vp. se masquer.* դարձուանալ զինքս դէմքանգերնով. Տգաթել. իւեղդուն. գնդակնչուած տղտմի.

Traviso, *sm. masque, déguisement*, m. գիմակ. դարձուանակ. ՚՚՚ոյրերի. Հաճախանս.

Travolare, *va. voler au-delà.* 2. *traverser en volant.* թռչել յայնկոյս. 2. թռուցանել անդրանկ. Եղեռնի խորհեցնս տղտմեն. 2. տղտմեն կեղեր.

Travólgere, *va. tourner, déranger, bouleverser.* դարձուցանել. վեր ի վայր յղկել. տեղահանելեր. տղտմեն իւնիս.

Travolgimento, *sm. bouleversement*, m. խառնակութիւն. փոխանակութիւն. յղկելը. Եղեռնի տղտմեն.

Travoltare, *va. détourner.* յղկել. դարձուցանել. տեղահանելեր. տղտմեն իւնիս. փոխանակելեր. տղտմեն.

Travolto, *a. a. bouleversé, e.* վեր ի վայր յղկեալ. տղտմեն ցնոց. ծռորեն ՚՚՚ոյրեալ.

Travolversi, *vp. se renverser, se tourner.* կործանել. վեր ի վայր լինել. տղտմեն ծղ հոտ. Եղեռնիսնե.

Travone, *sm. grosse poutre*, f. 2. *fig. obstacle, empêchement*, m. գերան մեծ. 2. արգել. խոչ. խափան. պեղուած պիղեծ. 2. Եղելիս հանդ.

Trazione, *sf. action, de tirer, attraction*, f. Տգաթեն. քարչուանն. Եղեռնի Եղեռնի.

Tre, *num. trois.* երեք. Երեչ.

Treagio, *a, a. trois fois plus fin.* երեքապատիկ ազնիւ. Երեչ երեք ՚՚՚ոյր.

Trebbia, *sf. fléau à blé*, m. 2. *fig. punition*, f. կամեն. կամեսապետ. 2. պատիժ. տեղնեն. 2. ՚՚՚ոյրեղ.

Trebbiare, *va. battre le blé en grange. 2. broyer, hacher.* 3. *fig. affliger.* կամել. Տեղել գդրեան. 2. Տանելել. Տանի կամել. փչելել. 3. Նեղել. տանապետցուցանել. գանձել. գոռալով տեղիլ. 2. տանջանքեր. ՚՚՚ոյրեալ. 3. Տեղեր Էլէրեր. ընդնիրեր իրենց. տեղներ.

Trebbiatúra, *sf. battage de blé*, m. կամելն. Տեղելն գդրեան. գոռալով տեղիլ.

Trebbio, *sm. carrefour*, m. 2. *divertissement*, m. Տանապատհիպեց. կիպց. գլուխ Տանապարշաց. 2. գբօսանք. սփոփանք. տեղի ՚՚՚ոյրեալ. 2. Եղելիս. տեղնեն.

Trécca, *sf. revendeuse, fruitière, regratière*, f. կին գրպանճառ. բանկրապանճառ. փեղկաւոր. հաճախ. Եղեռնիսնի ծոթալ.

Treccare, *va. revendre.* 2. *fig. tromper.* վաճառել միրգ. բանկրալ. 2. խաբել. պատրել. գնդել. տեղնեն ՚՚՚ոյրեալ. Եղեռնիսնի իրենց. 2. ՚՚՚ոյրեղ.

Treccheria, *sf. métier de revendeur de légumes*, m. 2. *fig. tromperie*, f. գրպանճառութիւն. բանկրապանճառութիւն. 2. խաբեութիւն. Տնոյ. հաճախելել. գնդել. տեղնեն ՚՚՚ոյրեալ. 2. ՚՚՚ոյրեղ. գնդել. ՚՚՚.

Trecchièro, *a, a. de revendeur de fruits.* 2. *trompeur, se. fourbe.* պատրանքով. վաճառականի միջոց. 2. խաղեբաց. Տնոյ. գործ. հաճախ. Եղեռնիսնի ՚՚՚ոյրեղ. 2. գնդել. տեղնեն ՚՚՚ոյրեղ.

Tréccia, *sf. tresse (de cheveux)*, f. 2. *fig. sarments de vigne remplis de pampres*, m. pl. հիւսուածք. գնդել. խառնուած (վարսից). 2. *mar.* քարտեզի օրէն ալիքեան գործ. Եղեռնի. Եղեռնիսնել ՚՚՚ոյրեղ. 3. Եղեռնիսնել ՚՚՚ոյրեղ.

Tre — , *(femme) échevelée, les cheveux épars.* Հիւթարեալ. խառնակեալ Հիւթովք. տղտմեն ՚՚՚ոյրեղ.

Trecciare, *va. tresser.* հիւսել. Եղեռնի.

Trecciára, *sf. nœud de rubans*, m. Տամանկ. գարդ թել Հիւսից վարից. տղտմեն ՚՚՚ոյրեղ.

Treccinóla, *sf. petite tresse*, f. փղթրիկ հիւսք. փոքրեր Եղեռնիսնել ՚՚՚ոյրեղ.

Treccolare, *va. babiller.* բամպռել. շատախօսել. ըստ կիսից. պճեռուած պետք տեղնեն ՚՚՚ոյրեղ.

Treccóne, *sm. revendeur de légumes et fruits*, m. միրգավաճառ. բանկրապանճառ. Հաճախ. Եղեռնի. տղտմեն ՚՚՚ոյրեղ.

Trecentésimo, *a, a. trois centième.* երեքհարիւրերորդ. Տնոյ. գործ. հաճախ.

Trecentista, *sm. écrivain du quatorzième siècle*, m. Տանձնագիր չորեքտասանեերորդ դարու. ծռ տեղնեն ՚՚՚ոյրեղ. Տնոյ. գործ. հաճախ. Եղեռնիսնի ՚՚՚ոյրեղ.

Trecento, *num. trois cents.* երեքհարիւր. Տնոյ. գործ.

Tredécimo, *a, a. treizième.* երեքտասանեերորդ. Տնոյ. գործ. հաճախ.

Tredicesimo, *a, a. treizième.* երեքտասանեերորդ. Տնոյ. գործ. հաճախ.

Trédici, *num. treize.* երեքտասան. ծռ Տնոյ.

Trefóglio, *sm. v.* Trifoglio.

Trefolo, *sm. toron*, m. թել Տանելով ստամբան կազմի Եղեռնիսնել ՚՚՚ոյրեղ.

Tregenda, *sf. fantôme, spectre*, m. գնդրթ. խոհեմագէտ տեղի. ստացք. Եղեռնի.

Treggea, *sf. dragée*, f. Տնձագիրքանդք շաքարի. շաքարք. Եղեռնիսնիսնել.

Treggia, *sf. traîneau*, m. 2. *carrosse, voiture*, f. սայլի. գործան թել Տնձեր սայլի. * բոյսիրք. 2. կառք. Եղեռնի. 2. տղտմեն. Եղեռնի.

Treggiata, *sf. une portée de traîneaux*, m. 2. *compagnie de plusieurs personnes qui vont en voiture*, f. բեռան մի սայլելի կառապ. 2. բազմութիւն գնդնդոց գր ի կառս գնացեալ. ուր Եղեռնի նիւթեր. 2. ղրկապատիս նիւթելիներ.

Treggiatóre, *sm. conducteur de traîneau*, m. վարիչ սայլելի կառապ. Եղեռնի ՚՚՚ոյրեղ.

Tregua, *sf. trêve*, f. *armistice*, m. 2. *fig. repos, soulagement*, m. դադար. դիմագ. գադարումն մարտի. 2. Տանդիան. սփոփանք. գիմոյթներ. 2. ըտհոն. հանգստի.

Tremáre, *vn. trembler.* 2. *avoir peur, craindre.* սպառապ. գազալ. գգգանի Տարիանել. 2. գահի Տարիանել. երկնչել. գարհուրել. Եղեռնիսնիսնե. 2. Եղեռնիսնե. Եղեռնիսնիսնել Եղեռնիսնե. 2. ՚՚՚ոյրեղ.

Tremarélla, *(aver la)*, *vivre dans la crainte.* յահի ես. ի գգանեիան կալ. երեկոյ կեանս կեալ. Եղեռնիս Եղեռնի Եղեռնիսնել. հեր տեր Եղեռնիսնե ՚՚՚ոյրեղ.

Tremebóndo, *a, a. tremblant, e.* ահաբեկ.

դողացնել. ֆօրթիսսիմօ. ֆօրթիսսիմօ
Tremefátto, a, *a. effrayé, épouvanté, e.* զարհուրեալ. դողացեալ. ֆօրթիսսիմօ
Tremendamènte, *av. terriblement.* ահագին. ֆօրթիսսիմօ պէս ըստ կարի
Treméndo, a, *a. terrible.* ասկալի. ահագին. ահաւոր. հրէտեղիւն. ֆօրթիսսիմօ
Trementina, *sf. térébenthine,* f. ռեսին. թիւրեխինէ
Tremila, } *num. trois mille.* երեքհազար.
Tremilia, } իւն. պէս.
Tremiscere, v. Tremare.
Trémito, *sm. frisson, tremblement,* m. երկեւդ. ասկալանք. դողալեղիւն. ֆօրթիսսիմօ
Trémola, *sf. torpille,* f. նարկիւս. ջրաս.
Tremolare, *vn. trembloter.* չարժել. դողդողել. երերել. ծփել (ջուրց). սալտիսիմօ թիւրեխինէ. լաւ ֆօրթիսսիմօ
Tremolio, *sm. tremblement,* m. դողալեղիւն. թիւրեխ
Tremolo, } a, *a. tremblant, e.* դողդողուն.
Tremoloso, } երերուն. թիւրեխեղ
Tremóre, *sm. frisson, tremblement,* m. *2. peur,* f. սարսուռ. դողալեղիւն. երերումն. *2.* երկեւդ. ահ. զարհուրանք. թիւրեխ. *2.* ֆօրթիսսիմօ
Tremoróso, a, *a. tremblant, e.* երկիւղ. վտանգաւոր. թիւրեխեղ. ֆօրթիսսիմօ. ֆօրթիսսիմ
Tremóto, }*sm. tremblement de terre,* m.
Tremuóto, }սասանութիւն. գետնաշարժ. ՀԷՐԷՔԷ
Tremula, *sf. tremble,* m. սաւս. ոթ ԹՂ. ԸՆԴՀ. ԴԷԼԱ ֆՀԼԻ ՍՈՆԴ
Tremulare, *vn. trembloter.* դողդողել. սասանել. յար ի շարժման կալ. թիւրեխել
Treno, *sm. train, traineau,* m. *2. train, attirail,* m. *3. lamentation,* f. սահելի. ապա ինչ ապրի. * բալիթիր. * գահաձի. *2.* ապիւռ. ապասաղաբք. յուղարկաւորք. *3.* ողբ. բազուկ. ֆէլէֆ. *2.* ԵՂԿԱՆ. ԻՇԽԱՆԻՆ ԹԷՐԼՈՒՔ. ԱՐՔԱՆԻՆ ԼԱՒՏԱՆԷՐ. *3.* ֆԷՂԷՒՈՒ
Trenta, *num. trente.* երեսուն. ՕՒՈՒԼ
Trentacinquesimo, a, *a. trente-cinquième.* երեսնեհարիւրերորդ. ՕՒՈՒԼ ՆԷՒՆՃԻ
Trentamila, *num. trente mille.* երեսուն հազար. ՕՒՈՒԼ ԹՂ.
Trentancánna, *sf. fantôme,* m. վարդապետի քար. պոյ. ԹՈՐՔԱՆՃԻՔԼԻ
Trentaquattrésimo, a, *a. trente-quatrième.* երեսնեչորրորդ. չորրորդ. ՕՒՈՒԼ ԿՈՐԻՒՆՃԻ
Trentavécchia, *sf. loup-garou,* m. պոյ. ՀՐԱՄ. ֆՕՐ ՔԱՆՃԻՔԼԻ. ՍԼԼ ԳԼՈՒՒՆ.
Trentesimo, a, *a. trentième.* երեսներորդ. ՕՒՈՒԼՈՒՆՃԻ
Trentina, *sf. trentaine,* f. երեսուն. երեսնաւոր. ՕՒՈՒԼՍԷՆ. ՕՒՈՒԼ ՊԱՆԻ
Trentúno, a, *num. trente et un.* երեսուն եւ մի. ՕՒՈՒԼ ԹՂ.
Trepidare, *vn. trembler, avoir peur.* դողալ. երկնչել. գայի հարկանել. պաճէլ. ԹԻՐԻԽՄԷ. ֆօրթիսսիմ
Trepidazióne, }*sf. peur,* f. սարսափուն. երկեւդ
Trepidézza, } դող. զարհուրանք. ֆօրթիսսիմօ
Trepidità, } ԹԻՐԻԽՄԷ
Trepído, a, *a. tremblant de peur.* երկնչոտ. վտանգաւոր. ԹԻՐԻԽՄԱՆ. ֆօրթիսսիմ
Treppiede, *sm. trépied,* m. երեքոտանի. ՍՏՈՅԻ
Trereme, *sf. galère à trois ordres de rames,* f. տրիերա. նաւ. իւն. ԼԱՅՆԻ ՍԼՈՒԲԵԼԻ ԼՈՒՐՊԱՐԻ
Trésca, *sf. espèce de danse ancienne,* f. *2. compagnie, bande joyeuse,* f. *3. embarras, m. affaire embrouillée,* f. *4. bagatelle, vétille,* f. ապա ինչ. պարագ նախնեաց. *2.* պար. խումբ. պետ. ժողով. *3.* պղտիկ չխոհ. չխոհութիւն. *4.* պուպիր. դոյզն իրք. խաղալիք մանկանց. ԴԷՐ ԼԵԼ. ԲՈՅ ԻՈՐ. *2.* ՕՅՈՆ. ԱԲԼԷ ՊԷՏԻՆ. *3.* ԽՄՈՐԵՒ. ԴԷՐ. ԱԲԼԻՆ. ԴԷՐԼԵ ԱԲԼԻ. *4.* ՈՒԶԻ ՕՅՈՆԻ. ՕՅՈՆՃԻՔ.
Trescamènto, *sm. balivernes,* f. pl. խաղ. կատակ. ՕՅՈՆ. ԼՐՏԻՒԵՐ
Trescare, *va. danser. 2. manier. 3. traffiquer, faire. 4. se divertir.* պար առնել. կատակել. խաղ անդանել. *2.* շրջապել. միրանալ. *3.* առուտրական փոխանակութիւն առնել. գործել. *4.* զբօսանալ. զուարճանալ. խաղ բնել. բնել. *2.* ԼԱ ԽՕՍՔ ԱՐՏԱՅ. ԽՕՍԱՆԱԼ. *3.* ԽԱՂԱՂԱՆ ԼՐՏԻՒԵՐ ՏԱԼ. ՀԱՆԴԻՍԱՆ ԼԱՒ ԽՕՍԱԼ. *4.* ՀԱՆԴԻՍԱՆԱԼ
Trescáta, *sf. babil,* m. չտանաւոր. ճիտն. բարբանջանք. շաղափոփոխութիւն. ԼՐԵՂԵՆԼԻՒԹԻՒՆ. ԻԼԼԵՆԼԻՒԹԻՒՆ
Treschérella, *sf. vetille, maiserie, bagatelle,* f. պուպիր. դոյզն իրք. ոջլ. պճնասէր ԼԻՒ. ՕՅՈՆՃԻՔ.
Trescone, *sm. rigodon, branle,* m. պարք կարարք. ԴԷՐ ՆԻՒ ԲՈՒՐ. ԻՕՐ.
Tresette, *sm. tre-sept,* m. ապ ինչ խաղալ քարտախոց. ԴԷՐ ՆԻՒ ՀՈՒԼԼԵ ՕՅՈՆՈՒ.
Trespolo, *sm. treteau,* m. *2. fig. appui, soutien,* m. մոյնի սեղանոյ. *2. fig.* նեցուկ. ՍՏՈՒՆԴ ԲՅՈՒՆԴ ՈՅՈՒ. *2.* ԴՈՅՈՒՆ. ՀԱՆԴԻՍԱՆ
Trezza, *sf. tresse,* f. հիւսք. Իօրմէ. Իօրմիս.
Triàca, *sf. thériaque,* f. *2. médicament, remède,* m. թէրիակի. *2.* գեղ. դարման. ԹԻՐԻՒՆ. *2.* ԼԱՅՆ. ԼՕՂԱՆ.
Triangolare, *a. triangulaire.* երեքանկիւնի. ԼԱՅՆ ԿՈՒՆԼԻ.
Triangolo, *sm. triangle,* m. երեքանկիւն. ԼԱՅՆ ԿՈՒՆ ԼԵՒԼ. ԱԲԼԻՆԼԵ.
Triario, *sm. triaires,* m. pl. երրորդ կարգն գնդին Հռոմայեցւոց. ԲՈՅ ԻՈՐԼԵՐՐԵՐ ԼԱՆԻՆՃԻՆ ՈՒՐԻ ՆԱԳԱՐԱՐ.
Tribaldare, *va. dérober.* գաղտագող առնել. սպրեցուցանել. ԱԲԼԻՃԻՆ ԼԻՒՆԻՆԵՐԵՆ. ՍՄՈՒՏ ԱՐԱՐԱՆՔՆԵՐ. ՍԱՐԵՑՈՒՑԱՆԵԼ. ՍՊՐԵՑՈՒՑԱՆԵԼ
Tribbiare, *va. battre le blé en grange. 2. broyer, briser.* կասուլ. *2.* խորասկել. չախչախել. փշրել. պատ ՕՅ ԱԲԼԻՐ. *2.* ԵՂԲԷ. ՍՏ. ՀՄՇԼԻՐ
Tribo, *v.* Tribù.
Tribolare, *va. affliger.* չլեղ. տառապեցուցանել. ԵՂԲԷՆ ՀԱՐՏԱՐ. ԵՂԲԻՆՍԻՒՆ. *— vn. se tourmenter.* տառապանք. վշտանալ. ՆԵՂԼԵ. ԵՂԱԾ ԸՐԵՍՔԱՆ. ՏՂՐԱՆ ՕՐՄԱՆ
Tribolatore, *sm. qui inquiète.* տանջիչ. ԵՂԲԻՆ. ԵՂԲԻ ՀԱՐՏԱՐԻՉ

Tribolazióne, *sf.* *tribulation affliction*, f. վիշտ· անկութիւն· տառապանք· եղբ· չեր· տեղ· եղերք· խոռ·

Tribolo, *sm.* *mélilot*, m. 2. *chausse-trape*, f. 4. *épine*, f. 5. *affliction*, f. 6. *deuil*, m. ժիզ· բաժան· 2· տասակ· 3· երկաթի տասակ· 4· փուշ· 5· թշուառութիւն· անձկութիւն· 6· սուգ· եղբ եղ· ղեղ· 2· տեղ տեղին· 3· տեղեկի տեղ· 4· տեղն· 5· եղեր· խոռ· 6· խռ·

Tribolóso, a, *a.* *triste.* տխուր· վշտացեալ· տրտում· տեղ եղ· խոռնի· վըռ·

Tribù, *sf.* *tribu*, f. ցեղ· տոհմ· ազ·

Tribúna, *sf.* *tribune*, f. բարձրանդակ· վերնատուն· բեմ· (տիւնեռն) ելեռ·եղ եղեր· գիտեր· գիւռն·

Tribunále, *sm.* *tribunal*, m. առեան· տուն գատաստանի· հանդիպ· դիւան·

— *a. de tribunal.* առեանական· գատաստանեռ· գիւանի·

Tribunalmente, *av.* *dans le tribunal.* յատենի· գատաստանաս· գիւանեռ· հանդիպ· ես· հանի· ենդիանեռ·

Tribunáto, *sm.* *tribunat*, m. *tribunat* գատաստանութիւն· ենդանեռ ենդ· նոռ·

Tribunésco, a, *a.* *tribunitien*, ne. *tribunitien*.

Tribúno, *sm.* *tribun*, m. *tribun* ազգապետ· ենդեռ ենդ· նոռ· գիւռնեռ·

Tribúno, *sm.* *tribun*, m. *tribun* ազգապետ· ենդեռ ենդ· նոռ·

Tributáre, *va.* *payer tribut.* 2. *payer un tribut de louanges.* Տարկ Տարկանել· 2· գարժանաւոր գնդատանս· գովութիւնս Տանուցանել· խոսել· վերի վերջեռ· 2· ըեռնել իւրմէ· գնով իրեռ·

Tributário, a, *a.* *tributaire.* Տարկաւոր· խոռնեռիւռ·

Tribúto, *sm.* *tribut*, m. Տարկ· խոռնի· վերի·

Tricérbero, a, *a.* *qui a trois têtes.* երեքգլխի· խոռ գռռռ·

Triclínio, *sm.* *tricline*, m. տաճար· ճաշատուն· ենեռեռ օռռոց·

Tricórde, a, *a* *à trois cordes.* երեքռղեռն· խոռ տելեռի (ենռն)·

Tricúspide, a, *a.* *à trois pointes.* երեքսլրի· խոռ եռրեռիւռ· խոռ ռռճռ·

Tridénte, *sm.* *trident*, m. *fourche à trois dents*, f. երեքժանի· ատին· լռինռ· խոռ տելեռ ռռլեռ·

Tridentière, a. *armé d'un trident.* տուճատոր· լռինռեռ·

Tríduo, *sm.* *espace de trois jours*, m. երեք օրեայ ժամանակ· անդրպատութիւն· խոռ ենռն ռռռեռեռ· հընեռռեռ·

Triégua, *v.* Tregua.

Triennále, a. *triennal*, e. երեմեան· երեքամեայ· խոռ եռեռեռ·

Triénnio, *sm.* *espace de trois ans*, m. երեքամեայ ժամանակ· խոռեռեռ ընեռռեռ· խոռեռ·

Trifáuce, a. *à trois gueules.* որ երիս փոցս· օրկորս ունի· խոռ ռզռռեռ·

Trifído, a, *a.* *fendu en trois.* յերիս մասունս ենեռնալ· խոռ ռեռլենռեռ·

Trifogliáto, a, *a.* *fait en trèfle.* քառ ենռնեռեան առատութ· եռմռ եռեռեռեռ ինռռ·

Trifóglio, *sm.* *trèfle*, m. առատպտ· եռմռ·

Trifórcáto, a, *a.* *à trois pointes.* 2. *fendu*, Տրիատ ,յ *partagé en trois.* երեքժանի· երեքպարի· 2· յերիս մասունս բաժանեալ· խոռ ենռլենռ· խոռ ռռեռեռեռ· 2· խոռ եռռեռ ռլեռ· ռեռլենռեռ·

Trifórme, a. *à trois formes.* երեքկերպեան· խոռ ռռռեռենռ·

Trigamia, *sf.* *trigamie*, f. առեռնի, ունեցի երիս կանայս· խոռ ենեռեռ ռլռ·

Trigésimo, a, *a.* *trentième.* երեսներորդ· ռինռպտեռռռ·

Triglia, *sf.* *rouget*, m. կարմրախայտ· ռլռ դռռեռեռ·

Trigono, *sm.* *triangle*, m. երեքանիւն· երեքկոսի· խոռ ռիռեռի եեռ· ռեռիռեռ·

Trigonometría, *sf.* *trigonométrie*, f. երեքանիւնագրափութիւն· եռնռեռ ռեռռեռի խոռ· ռիռեռեռռեռ·

Trilátero, a, *a.* *trilatère.* երեքկոսի· խոռ ռռենեռի, ռորռեռռ·

Trillare, *vn.* *faire la cadence, le trille.* 2. *secouer.* գեղգեղել· 2· շարժել· թիմիռռել· ռեռ ռիռռինռ· 2· ռռռռռ· ենենեռեռ ռիռ·

Trillo, *sm.* *cadence*, f. *trille*, m. գեղգեղումը· ռեռնի ռիռռինռ· ռռռեռ·

Trilústre, a. *de trois lustres.* Հնգեամեան· ամեայ· ի ռեռ եռլեռեի·

Trimembre, a. *à trois membres.* երեքռռռ գամ· խոռ ռռլեռ· խոռ եռռռեռ· ռիռեռի·

Trimestre, *sm.* *trimestre*, m. երեքամեայ ժամանակ· խոռ ռյ ռեռիռռ· խոռ ռռ·

Trimetro, *sm.* *trimetre*, m. երեքչափեան երգ· խոռ ենռնեռի, խոռ ռռեռռեռիւռ ինռռ·

Trimpellare, *va.* *jouer mal d'un instrument.* 2. *dandiner, perdre son temps.* չարաչար Տարկանել գնատարան ինչ· 2· ժամանակ ռռռ լինել· գռռռգռել· (լռլեռռռ) ենեռռ լռռռռ· 2· ռյռռռռռ· վռեի ինեռիռեռ·

Trina, *sf.* *crépine, dentelle*, f. ռռդռռգռռռռռեռիւռ· նկռռռեկռռռռեռիւռ· եռռեռռեռ ռիռ· խոռնիեռ·

Trinare, *va.* *garnir de dentelles.* Հիռռռռռ ծոյռ ռռռեի· գարգռռել ռեկուռռռռռ· խռռիեռ իւեռ ռեեռեռեռ· խռռիեռ եռռեռեռ·

Trínca, *sf.* (t. di mar.) *cintrage*, m. չորքռռռռի պարարք ռռռռ· ռեռռռռ իռ·

Trincáre, *vn.* *boire beaucoup, trinquer.* ըռռռել յոյժ· ռռռռի· ռեռ եռեռ·

Trincáto, a, *a.* *trinqué*, e. 2. *rusé, fin*, e. կարի ինի արբեալ· 2· խորամանդ· ծոռռռռ· արուեռռռական· ռեռ եռլեռ· 2· ինռռռռռ·

Trincatóre, *sm.* *biberon, ivrogne*, m. գինեռռռ· արբշիռ· իւեռնի· ռեռռեռ·

Trincéa, *sf.* *tranchée*, f. պռռռեեռ· խռռռ· իեեռռեռ· ռռռեռռ·

Trinceramento, *sm.* *retranchement*, m. ռռեռեի պռռռեեռ· իեեռռեռ ռռռ·

Trincerare, *va.* *faire une tranchée, élever des retranchements.* կռռռռել պռռռեեռ· ռռյռռռռռռել պռռռռռռռռ· ձռռռռռռռ զարգռռել· իեեռռեռ ռռռ·

Trincerársi, *vp.* *se retrancher.* ռռյռռռռ·

ապահովել ի պատերազմ. ի հողաքարշ առնել. Խոտոյտ ընդհատել.

Trincerato, *sm.* retranchement, m. պատնէշ. վերնէր. խեղաճ.

Trinchétto, *sm.* trinquette, f. 2. trinquet, m. առագաստ մը. 2. կայմ մը. Վերին պր երեսեն. 2. Վերին պր ոեներ.

Trinciánte, *sm.* écuyer tranchant, m. 2. fig. rodomont, m. սանձապատեա. որ յօշէ զմսի ի սեղանս իշխանաց. 2. պարծուկ. մեծաբան. Եր պերճին. ոտքդաշնէզ ընել. 2. Եղեկտեցին.

Trinciáre, *va.* e *n.* couper les viandes. 2. cabrioler. յօշել, Հատանել ի սեղանի զմսի. 2. ի վեր վազել. ոստնուլ ի կաքաւէին. Եր պերճին. ոտքդաշնէզ ընել. 2. Խոտոտ ընել. Խոտ. ընդհատել.

Trinciáta,) *sf.* saccade, f. յարժումն սանձի
Trinciatúra,) ի կասեցուցանել զերիվարն. Խոտորել ընդհատ.

Trincio, *sm.* découpure, f. պատառատած. Հատած. ոխոտ ընդ. Եբերնեն.

Trincóne, *sm.* biberon, ivrogne, m. գինեմոլ. արբշիռ. արբեցող. Խըմիչ. գինեսէր.

Trinità, *sf.* trinité, f. երրորդութիւն. Համար ի Հայոց Աստուած. Սուրբ Երրորդ.

Trino, *a.* de trois personnes. երեքանձնեայ. ի Միութիւն.

Trinómio, *sm.* trinôme, m. երեքմասնեայ. ի պեսիլ.

Trio, *sm.* trio, m. երից անձանց երաժիշտք. 2. երեք ընկերք. ի Երեք Հատից. 2. ի Երեքն.

Triócco, *sm.* foule de peuple, f. ամբոխ մարդկան. Խումբ ան. զանազանութ. ի Խուն.

Trionfále, *a.* triomphal, e. յաղթութեան. յաղթական. Եղեռնի պատիւ. Եղեռնի.

Trionfalmente, *av.* en triomphe. յաղթութեամբ. Հաղթող. Եղեռնեն. Եղեռն ի Եր.

Trionfáre, *vn.* triompher. 2. se réjouir, être aux anges. 3. triompher, vaincre, dominer, maîtriser. 4. faire gogaille, bonne chère. 5. décerner le triomphe. 6. couronner de laurier. Հաղթ. ի Եձեռին Երանեայ. Հաղթութեամբ յաղթութիւն կարգել. 2. զուարճանալ. զուարճանալ. խրախ Երել. 3. յաղթել. ի պատերազմի մասին. զեր ի վերոյ լինել. Դուռանձնել. տիրել. 4. չուսումել. խրախուսս առնել. 5. ապ. զյաղթութեան. 6. պսակել զպիտեաս. զուլոյ. Եներն ծառ. 2. ազատիլ ապ ծառ. Եվ ծառ. 3. Եներն. Եեղեռնի ապ. Հանուս ի ձեռքեն Երլիս. 4. Եներս Խլես. ոյլ Երբեք Եներ. 5. զեղեռնեցնել Երբեք. 6. Եեղեռնի ապ ծառ.

Trionfáto, *a.* vaincu, dompté, e. յաղթեալ. Դուռանձնալ. Եներնլիլ.

Trionfatóre, *sm.* triomphateur, m. յաղթող. Հաղթ. Եներնի. զապ. զուլոյ. ի զուլեցիչ.

Trionfo, *sm.* triomphe, m. յաղթութիւն. Հաղթութիւն. զապ ծառ. Եեղեռնի Եներնեան ծառ ծառյ պեռնե.

Tripartito, *a.* a. partagé en trois. երեք բաժանեալ. ի Երեք պեռնեան.

Tripartizione, *sf.* tripartition, f. երեք բաժանումն. ի Երեք պեռնե.

Triplicáre, *va.* tripler. երեքպատիկ գործել. երեքկրկնել. ի Երեք Եներնեան. ի Երեք ծառյ Եներնե.

— *vn.* devenir triple. երեքպատիկ լինել. ի Երեք օրէն. ի Երեք ծառյ օրէն.

Triplice, *a.* triple. երեքպատիկ. երեքկրկին. Երեք.

Triplicemente, *av.* triplement, en trois façons. երեք օրինակաբար. ի Երեք Եներնե.

Triplicità, *sf.* triplicité, f. երեքպատիկ լինել. ի Երեք Երեքութիւն. ի Երեք ծառյ օրէն. ի Երեք.

Triplo, *a.* a. triple. երեքպատիկ. երեքկին. ի Երեք.

Tripode, *sm.* trépied, m. երեքոտանի. Երեք.

Trippa, *sf.* ventre, m. 2. tripe, f. որովայն. փոր. 2. ընդերք. քարերի. Երեք. 2. ի Երեքերի.

Trippáccia, *sf.* bedaine, f. gros ventre, m. որովայն մեծ. պիտեաւ Երեք.

Trippajuóla, *sf.* tripière, f. որ վաճառէ զքաղերի. Երեքեան ծառ Երեք.

Trippóne, *sm.* vilain homme, m. այր ապաժամանակ. երից դանդաղ գիրք. դայլերլիկ. Եղբ Երեքեան. Եեղեռնի.

Tripudiamento, *sm.* sorte de danse, f. քաջաբար. Երեքեան. գործեալ. Երեք.

Tripudiáre, *vn.* danser en trépignant. 2. se réjouir, être ravi de joie. Երեքեալ. գործել. Երեքեալ. 2. ի Երեքերալ. ուրախ լինել. Երեք Երեքեան. 2. Եբ Երեքեան.

Tripudiatóre, *sm.* danseur, m. Երեքեալ. պարարտ. Երեք Երեքեան. Երեքեալ.

Tripúdio, *sm.* danse en trépignant, f. Երեքաձեւ. բարեաձեւ ասից. գործեալ. զինեմ. ընդհատ. Երեք.

Tirégno, *sm.* tiare, f. պատմական քաշաճապատիճ Հռոմայ. Երեք Երեքեան Երեքեալ.

Tirème, *sf.* sorte de galère, tirème, f. սրեւէր նաւ. ի Երեք Երեքեան.

Triságio, *sm.* très-saint, m. երեքքրքեան սրշեալ. Երեքեան Երեքեան.

Trisávolo, *sm.* trisaïeul, m. Հայր Հատից. * Հայապատ. Երեքեան Երեքեան.

Triszióne, *sf.* trisection, f. բաժանումն երբեք. ի Երեք Երեքեան.

Trista, *sf.* fille de joie, f. պոշկարդի. Երեքեան.

Tristáccio, *a.* a. accélérat, e. ապիրատ. Հանուս. Հ. Եեղեռնի. Հ Երեքեալ.

Tristággine, *sf.* tristesse, f. սրտմտութիւն. Հանգստանալ.

Tristamente, *av.* tristement. սրտմտեալ. Հանգստանալ.

Tristánza, *sf.* tristesse, f. սրտմտութիւն. Երեքեան. Երեքեալ. Հանգստանալ. Երեքեան. Երեքեան.

Tristanzuólo, *a.* a. fluet, maigrelet, te. ցուրտ. Երեքեալ. Հանգստ.

Tristarélo, *a.* a. un peu méchant, e. Երեք. առանձին. Երեքեան. Հանգստ.

Tristársi, *vp.* s'attrister. սրտմտել. Երեքեալ. Հանգստ Երեքեան. Երեքեալ.

Triste, *v.* Tristo.

Tristerélo, *sm.* petit méchant, coquin, m. մանուկ չար. Երեքեան. Երեքեալ.

Tristézza,) *sf.* tristesse, f. 2. méchanceté, f.
Tristízia,) սրտմտութիւն. Երեքեան. 2. չարաբարութիւն. ապիրատութիւն. զգ. Երեք. Հանգստանալ. Երեքեան. Երեքեալ.

Tristo, *a.* a. triste. 2. fin, rusé, adroit, e. 3.

scélérat, e. fourbe. 4. mauvais, e. 5. corrompu, infect, e. 6. malheur à. արատաւոր. խնդրեմ. 2. Նորաբար. խորտակիչ. 3. ապիրատ. Ժամու եւ դրօժանի. վիժապարծ. գող. 4. չար. անբարի. 5. Չտանուլ. ապականեալ. 6. վայ (ասիմ). Իսուելի. Հանգած. 2. Խորտուբ. Սուբի Իջուբ. Իսուելու. 3. Վերերու. Ծուբճիներու. 4. Ֆեհա. 5. Խոչոտ. զգալուծուբ. 6. Վայ (ըսա).

Trisúlco, a, *a. à trois pointes.* երեքսայրի. Իւր սրէլի. Իսուելիք (ծուբի).

Trita, *sf. felouque,* f. Նաւակ (բեռնու տանելոյ). Ֆելուքա.

Tritaménte, *av. en petits morceaux. 2. fig. en détail.* պատառ պատառ. 2. Մանրապատառ Նայանք. Մանր. առիմ. Սուբի Սուբի. 2. Սերեր սերեր. Իսուիլելիք.

Tritaménto, *sm. broiement,* m. մանրատած. Խորտակումն. Սուբում.

Tritáre, *va. broyer. 2. fig. examiner avec soin, de près. 3. montrer, désigner, expliquer minutieusement.* մանրել. փշրել. լեատ. 2. մանր կրկտել. մանրաչափել. Նեռամիտ ի քննին արկանել. 3. ցուցանել. Ձգդիւ. յայտ առնել. մի քան միոյն մեկնութիւնս բնծայեցուցանել. Ջբրուճ. Սուբլուճ. 2. Սերեր սերեր. Իսուիլելիճ սէյէճ ի Իրիս. 3. Սերեր սերեր Իսուիրուճ. Սեյլեճ.

Tritavo, *sm. trisaïeul,* m. Հաւ Հաւուն. Պեռնեին պեռներ.

Tritéllo, *sm. le son de la farine.* Թեփ ցորենոյ. Ռեն սեֆէյի.

Tritico, *sm. blé,* m. ցորեան. Ցորեայ.

Tríto, a, *a. haché, broyé, e. 2. connu, usité, commun, e. 3. trivial, e. ordinaire. 4. fréquenté, battu, frayé, e.* մանրեալ. փշրեալ. 2. Ծանօթական. տարածական. ընդհանրական. 3. Խառնակ. Հասարակաց. 4. յաճախեալ. վարուեալ. Ջբրուճլու. Սուբլուճ. Եսէյիճ. 2. Սոսին ելան. Սոսին. Հեր Ջսէյճէրէ. 3. Ցոյզէլ. Հեր Իլեռնեռ. 4. Իւլեի. Ըշէ Իեռնէր.

Tritoláre, *va. se remuer, s'agiter.* դեղուիլ. տատանեալ. Սուլտուռճ. Ջբրուսոռճ.

Tritolo, *sm. petit morceau,* m. պատառ մի փոքրիկ. տեւչոտ ի ծուլ. Ըշէմճէք.

Tritone, *sm. triton,* m. *2. homme de néant,* m. տրիտոն. Ծովական դիւք. 2. այլ ապաժաման. գուշակեալ. Խորհուրդ Իսուն վե Խորհուրդ պուէշ տեւչոտիւռճ տեսնել Ելուտիւռ. 2. Վեր էեայ Խորհուրդ տիւռճ.

Tritúme, *sm. miettes,* f. pl. *2. fig. vétilles,* f. pl. *բեկորք. 2. ընդիմ, մանր մանր իրք.* Ջբրուճլուճ. ծուլ. 2. ոզլ էեյ. էյռուճճան.

Tritura, *sf. broiement,* m. *2. fig. chagrin,* m. *affliction,* f. *բեկուցիմ. 2. Նեղութիւնն. վիշտք. բեկուցիմ.* Եուէյճ. ծուլ ծուլ ըլլալ. 2. Մոգոռնուլուճ. սերտ. Իսուն.

Trituramento, *sm. trituration,* f. *մանրելն. փշրելն.* Ջբրմա. Իուչ ԵՒուի Եիրիճ. Սուլուռճ.

Triturare, *va. triturer, broyer.* փշրել. լեատ. Սուլուռճ. Իուչ ԵՒուի Եուլուճ.

Triturazióne, *sf. trituration,* f. մանրելն. լեատ. Սուլուռճ. Եուլուռճ.

Triunfare, *ecc. v.* Trionfare, *ecc.*

Triunvirato, *sm. triumvirat,* m. *երից այանց իշխանութիւն. Իւ սէյէ Հէսոսոռճին.*

Triunviro, *sm. triumvir,* m. *մի յերից այանց իշխանաց. Հէսոսոռճ սոսին ելան Իւ սէյէ Իէյէճէռճէ սէյէ.*

Trivellare, *va. trépaner, trouer. Նակէլ գայլիկոնաւ.* Ջբրուճլու սեբէճ.

Trivéllo, *sm. tarière,* f. *գայլիկոն. գուռ.* Ջբրուճ.

Triviále, *a. trivial, e. խառնակ. գեհկի. Հասարակաց. ամբարտաւան.* Ցոյզէլ. Իուէյճ. Սուլուճ.

Trivialità, *sf. trivialité,* f. *գռեհկի ինչ. ամբարտաւանութիւն.* Ցոյզէլլեճ. Սուլուռճ. Ցոյզէլ էեյ.

Trivialménte, *av. trivialement. Հասարակաց, անպատշաճ ինի օրինակաւ.* Ցոյզէլ Իուէյճ. Ցոյզէլ Իուէյճէ սոսին Իուէյէ.

Trivio, *sm. carrefour,* m. *երից առանձ նապարհաց.* Իւ Իալ Սուլուզ.

Trochéo, *sm. trochée,* m. *մի ծաւար. Իպ հնչիւն սուռան լուէնի.*

Trochílo, *sm. roitelet,* m. *ցախաբիծ.* Սուլուճ պուլպուլ. *2. v.* Colibri.

Troféo, *sm. trophée,* m. *2. signe,* m. *marque notable, caractéristique,* f. Նշան ցայտնապիսի. *2.* Նշան. Պնպապիր. Պէլեճ. Պեէլի Իուլ. 2. Պէլեճ. Սոսին ելին. Սուլուճ.

Trogliáre, *vn. balbutier. Ծիծաղել. կակազել. սիլի սեռնուբեր. ֆեվլեռ սեռյէյէ.*

Trógolo, *sm. auge,* f. *տաշտ, մուռ (խոզից).* (Ռոռաա) Իեվէյէ.

Trója, *sf. truie,* f. *2. fig. salope,* f. *խոզ մսական. 2. բոզ. սէյի ռոռաա. 2.* Ֆահիչե.

Trojáta, *sf. bande,* f. *գունդ. Իւրու. Սոսեր Իուրու.*

Trómba, *sf. trompette,* f. *2. trompe,* f. *siphon,* m. *փող. շիփապա. 2. վիշապ. մրրիկ. ծիանաա.* Ռոռաա. 2. Խորհոռ.

— dell' elefante, *trompe de l'éléphant,* f. պաոռճ. Ֆիլ Խորհոռնու.

— marina, *trompette marine,* f. ազգ ինչ փողոյ. Ռոռաա.

— da cavar acqua, *pompe,* f. ջրհան. Ռոռաա ոռնուռճ.

— parlante, *trompette parlante,* f. *ընփոր խօսելոյ.* Սուչիռոռ Ցոյզէլ Խոսեռ Ռոռաա.

Vendere alla —, *vendre à l'enchère. վաճառել ի հասարակաց վաճառս.* Սեչոռ ըշէ Ռոռաա.

Pigliare la —, *divulguer, publier. աշխարհագոյժ առնել. ծեռնհասոռ լինել.*

Dar nelle trombe, *commencer à sonner de la trompette. 2. appeler au combat.* պատնեշ փող Հարկանել. 2. Հայհոյութիւն լինել պատերազմի. փողահնչիւնս Հարկանել. Ռոռաա Ցոյզէլ ոռնուռճ. 2. Ֆեհեռճ Ռոռաա Ցոյզէ. Նէյճի Վէրէճ.

Trombadóre, *sm. un trompette,* m. փողոյ. Ռոռաա Ցոյզէճ. Ռոռաճէռ.

Trombáre, *va. tromper. 2. fig. publier,* փող Հարկանել. 2. Տրամադրել. Տիլեցուցանել. Ռոռաա Ցոյզէճ. 2. Ցոյզ ծեռնհասոռ լինել.

Trombáta, *sf. son de trompette,* m. Հնչիւն փողոյ. Ռոռաա ոռնուռճ.

Trombatóre, *sm. trompette,* m. փողահար. Ռոռաճէռ. Ռոռաճէռ.

Trombeggläre,) *va. sonner de la trompette.*
Trombettäre,) *fdg.* Հարկանել. ողբալ. լալ. Ահ.

Trombétta, *sf. trompette*, f. 2. *trompette*, m. 3. *babillard*, m. *fdg.* չեխոտալ. 2. *փոռալարգաղ. փղալ.* 3. *չսասիսալ. չղալ. կրաս. ցոփ. ողբալ.* 2. *ողբալել.* 3. *լալելել.*

Trombettäre, *va. trompeter.* 2. *divulguer. fdg.* Հարկանել. 2. *հրապարակագրել առնել. ողբալ. լալել.* 2. *ինքնիրոք լինել.*

Trombettatóre,) *sm. un trompette*, m. 2
Trombettiere,) *babillard*, m. *fdg.* չսասիսալ. ողբալել. 2. *լալելել. խոսել.*

Trombettino,) *sm. trompette*, m. 2. *petite*
Trombétto,) *trompette*, f. *fdg.* 2. *fdg. փսքրիկ ողբալոն. ողբալ. լալելել.* 2. *ինքնին ողբալ.*

Trombóne, *sm. trombone*, m. *fdg. ատգա. fdg.* պնդին ողբալ.

Tronäre, *vn. tonner.* գրոտալ. Ինդրնիլ.

Troncaménte, *av. avec interruption.* կրճատելով. ի բաց գադրելով. Ինդինիլ ընդհատ. Հանելեն.

Troncaménto, *sm. mutilation*, f. *retranchement*, m. կրճատելին. Ծայրագազմելին. չսայատելին. Ինդելին. Ինդ. Ոտնինելին. Հանելի.

Troncäre, *va. trancher, rompre.* 2. *fig. terminer, faire cesser.* 3. *tuer, egorger.* չսայատել. Հասանել. կրճատել. Ծայրագսանել. 2. *մնալել. բանդակալել. ատարտել.* 3. *սպանանել. փղղտել. Ընդհատ. Ինդ. Ոտնինանել ալեւ.* 2. *ղինիրոք. Ինդ. Ինդել լինել.* 3. *Ինդլոնդրել. ոզբալանել.*

Troncatóre, trice, *s. qui retranche.* կրճատագ. Ինդին.

Tronco, a, *a. mutilé, e.* 2. *interrompu, tronqué, m. imparfait, e. Ծայրակատ. խեղ. Հայհանագաժ.* 2. *բնդ մէջ Հասելագ. անկատար. Ընդհնալել. Ինդնելել. ոզբալ.* 2. *ոզբալ Ինդնելել. ոզբալելել.*

— *sm. tronc*, m. *tige*, f. 2. *fig. souche d'une famille*, f. 3. *tronc, torse*, m. 4. *cadavre*, m. *բան. կոճղ.* 2. *ագգ եւ ասպ. բան. գալ.* 3. *իրանք. կոճղ մարմնագ.* 4. *դի. Ինդ. Ինդնին.* 2. *ոզ. Ինդելել.* 3. *Ինդոնի. Ինդելել.* 4. *Ինդ. Ինդել.*

Tronconcéllo, *sm. petit tronc*, m. *բան փոքրիկ. Ինդնել Ինդնին.*

Troncône, *sm. tronc*, m. 2. *tronçon*, m. *գերան. բան. կոճղ.* 2. *կտոր. բնկոր. Ինդնին.* 2. *Ինդոլ. Ինդրնիլ.*

Tronfiäre, *vn. s'enorgueillir.* ամբարձառնել. Հպարտանալ. Հաչդրալանալ. Ինդնիրելնալ.

Tronfio, a, *a. fier, arrogant, e.* 2. *emporté, fâché, e.* ամբարտան. ամբարձառնական. ակռ. 2. *բարկացավ. ցասումնալ. Ինդնի. Ինդրտոր.* 2. *Ինդրելնալել. Ինդոտորելել.*

Tróno, *sm. trône*, m. 2. *tonnerre*, m. 3. *foudre*, f. *ամբոս. գահ.* 2. *գրատաձեւ. բանդիրան.* 3. *չսանիմ. Ինդին. ոզբ.* 2. *Ինդ Ինդրելնալ. Ինդոտորել.*

Trópico, *sm. tropique*, m. *չղնդաք արեւա. արեւադարձ. Ինդելնալ Ինդնիրեր.*

Trópo, *sm. trope*, m. *չղնդան.* * *փոխաբերութիւն. Ինդինիրեր. Ինդ.*

Tropologia, *sf. tropologie*, f. *պլլափոխ միայ Ս. գրոց. Ինդնելոգ Ինդ.*

Tropológico, a, *a. figuré, e. պլլափոխ. ասական. օրինակաւոր. Ինդ.*

Tróppo, *sm. excès, superflu*, m. *ասաձ. լրումիրեր. ասելին. Ինդնին. Ինդ.*

— *av. trop.* 2. *beaucoup, bien. բազում. կարի. չդյտ.* 2. *կարի. քաղ. քաղ ի բաց. չդ.* 2. *Ինդին Ինդ.*

Troscia, *sf. trace de l'eau sur la terre*, f. *Ինդաք չղոյ. ոզոյ. Ինդել Ինդնել.*

Tróta, *sf. truite*, f. *կարմրապույտ. ալ ոզոլելել.*

Trotäre, *va. préparer comme les truites. Հանդիրեել. Ինդրել. կարմրապույտ. ալ ոզոլելել Ինդ ոզոլել Ինդնիրեր.*

Trottäre, *vn. trotter. Ինդոյ ընդհանալ. ասբայ. ոնեզոտերելել. Ինդել Ինդնելոգ.*

Trottatóre, *sm. trotteur*, m. *Ինդոյընդհանգ (Ան). ոնեզոտերելել Ինդոն (Ն).*

Trótto, *sm. trot.* m. 2. *trotte, traite, promenade*, f. *Ինդոյագնագ ընդհանգ. Ինդոյ.* 2. *Հանապագոյ. գնագ.* 3. *Ինդին. ոզոլ Ինդելին.* 2. *Ինդ-Ինդնիրեր Ինդ.*

Tróttola, *sf. toupie*, f. *չղնդանին. Ինդրելոգ.*

Trottolare, *vn. tourner comme une toupie. չղնդոլել. Ինդել. գղնդանին. Ինդրելոգ Ինդն ոնեզոտերելել.*

Trottóne, *av. au trot. Ինդոյագնագ ընդհանգիրեր. Ինդին. ոզոլ Ինդելին. ոնեզոտերելել.*

Trovábile, *a. trouvable. գղնանելի. գոր մարթի է գտանել. գտանելական Ինդին. գտանելնագ.*

Trovaménto, *sm. invention, trouvaille, découverte*, f. *գտանելին. գիւտ. յայտնաբերութիւն. Ինդոգ. Ինդոն. գտանելնագ.*

Tróvare, va. *e n. trouver.* 2. *inventer.* 3. *surprendre, prendre sur le fait.* 4. *composer, faire des pièces de vers.* 5. *trouver, reconnaître, s'apercevoir, découvrir.* 6. *apprêter, préparer.* 7. *trouver, obtenir, imprévu.* 8. *retirer.* 9. *se rencontrer, venir au devant. գտանել.* 2. *գտանել. Հայթէնել. գտանելին.* 3. *Հասանել. գրնտանել. յանկարծակի.* 4. *յօրինել. ասիրերութ. յաճախանակ.* 5. *գտանել. Հանապել. տեսանել. բնտանալ.* 6. *Հանդերձել. պատրաստել.* 7. *գտանել. ընդունել. Հասանել. կատարել.* 8. *Հանել. գտանել. չսոյն.* 9. *չսյտ գալ. երեսիդ. յանդիման լինել. ոզոլել.* 2. *Ինդ Ինդին.* 3. *Ինդինանի Ինդրել. ոզոլոգ. Ինդ-Ինդնիրեր. Ինդինի.* 4. *Հանապագին. գեղեցիկ Ինդրել.* 5. *Ինդնիրոգ. տնտրոգ. ոզոլոգ. Ինդրել Ինդրել.* 6. *Ինդ. Ինդին. Ինդ-Ինդի Ինդրելոգ.* 7. *տնտրելին Ինդ-Ինդ. Ինդ-Ինդ. Ինդ-Ինդ.

Trovatóre, *sm.* inventeur, m. 2. troubadour, m. գտիչ. գտող. Ճարտար. 2. պուճնի, բանաստեղծ (Պատրաստյուղ). Իմաս խոհ. 2. Թրուադուրը.

Truechiáre, *i.* va. débuter la boule. մղել

Trucciáre, *i.* գլդիգալիս. գլդիգա խոթու, ինչ. լեյն ելշլատրմիսի. Խոթս — տրմիսի.

Trúcco, *sm.* jeu de bille sur une espèce de billard, m. խաղ ինչ. պես Նիվ պեիտոր գլդիգա.

Trúce, a. cruel, le. fier, e. féroce. գժնդակ. անաղորդին. սասանի. գաժան. պատ. խոհ. պատճառելիսի.

Trucidáre, va. massacrer, assommer. սպանանել. կոտրել. բերանի. Խոլտրանի.

Trucidatóre, *sm.* meurtrier, m. սպանող. անաղորդ. Խոլտրանիսիս. գանչը. գոհելու.

Truciolâre, va. faire des copeaux. տաշել. տաշելա հանել. Խոլտ կիներ.

Trúciolo, *sm.* copeau, m. 2. petit brin. տաշելիգը. 2. դդին ինչ. Խոլտ. տոան գոբտոը. 2. գնչտա գոբտ. գոբտոնի.

Truculento, a, a. barbare, féroce. 2. orageux, se. բարբարոս. անաղորդ. անաղորդ. 2. մրրկահատ. գալի. խոհ. գոբտանիսիս. 2. պերտը.

Trúffa, *sf.* tromperie, filouterie, f. 2. bagatelle, plaisanterie, f. խաբեությիւն. ձեռնգանիւն. 2. խաղ. ծաղիգ. սլատիս. հնչեր. գոհ. տոլոգ. 2. գնհոտ կեն.

Truffaldíno, *sm.* arlequin, m. Հապիտ. խեղճասակ. գոբտիքոզ.

Truffáre, va. tromper, frauder. 2. se moquer. խաբել. պատրել. ձեռնգել. 2. ծաղրանել. ծիծաղել. սլատիս. տոլոգ կիներ. 2. Համոհոտ կիներ.

Truffatóre, *sm.* fripon, trompeur, m. ձեռնգատր. խաբուսիկ. պատրիչ. խորամանկ. սլատոգիչ. հիլեհոտր.

Truffería, *sf.* fourberie, f. ձեռնգութիւն. խաբեութիւն. սլատիս. հիլե. տոլոգ.

Truffiére, *sm.* fripon, trompeur, m. խորամանկ. ձեռնգատր. սլատոգիչ. տոլոհոտրգիչ.

Trugiolâre, *v.* Truciolare.

Trullare, *vn.* lâcher des vents, péter. փոքր արնգիել. գբրո կերտիս.

Truógo, *v.* Trogolo.

Trúppa, *sf.* troupe, bande, f. գունդ. էրամ. ժողով. ոխրե. ասիբ. Խոհբ.

Trutillâre, *vn.* crier comme les grives. ձնել իրքեն. գաղին. գգբգբոհբե ոխրե էբեսրան.

Tu, *pr. tu, toi.* դու. ին.

Dare del — ad alcuno, *tutoyer.* դու ասել ումից. ին պերտ. ին պերտրե լոհբրոզ կիներ.

Túba, *sf.* trompette, f. 2. poème épique, m. փող. 2. վիպասանութիւն. դիւցազգական երգ. պրոտ. 2. լեյն գոհելոհան.

Tubáre, va. sonner de la trompette. 2. fig. gémir, se plaindre. փող հարկանել. փողանալ հարկանել. 2. ողալ. Հեծել. պրոտ լսլոհ. 2. Խոխոբ. ալլոհան.

Tubercolo, *sm.* tubercule, m. պլոտնի. գոգոդիքե.

Tubero, *sm.* azerolier, m. 2. tubercule, m. 3. truffe, f. Հագորնի. 2. գնդակ յարմարա գնդանձ. արմատ. 3. գետնափնդոր սեռ. արլոսակ. հալբե ալտե. 2. պետ ին խոհ. էլշի հաճոյ. 3. ինչոհ իեր եշմոբ. Խոբեսի համերբե.

Tuberosità, *sf.* tubérosité, f. պլոտնիս. պլոտնիսրե ալտ.

Tuberóso, a, a. raboteux, se. պլոտոգնալ. պլոտոգ. լեյն. Խոհոտ Խոհոտ.

— *sm.* tubéreuse, f. Հօրուտ եւ մորուտ. բրաբան Տարի. ոխոհան լեյն հինի. Խեհոբ.

Túbo, *sm.* tube, tuyau, m. փող. եզեգան. խողովակ. ալտե. պետ.

Tubulária, *sf.* tubulaire, f. փողանձ. տանկ նոտոս. ոխեհլոհ պերտ ինչի ֆիտոն.

Tuéllo, *sm.* racine de l'ongle, f. արմատ սմբակի հիդդ. ոհ պլոտ լեյն ինքնոհ ոխեհ.

Tuffuménto, *sm.* immersion, f. ընկղմելի. ընկղմելիսի. Հեղձամղանելի. պրմե. ոհոտ գոհերմո.

Tuffáre, va. plonger, tremper. ընկղմել. Հեղձամղանել. առգանել. պրմեն. գոհերմոհ. ալտե կիներ.

Tuffársi, *vp.* se plonger. 2. s'adonner, se livrer, s'abandonner. 3. se coucher (en parlant du soleil). ընկղմել. մրգեն. 2. տալ գանձն. գառանձանել. Հատանել իտ... 3. մոանել (արեւոս). գոհոտ. ոհո գեղնեն կիներ. 2. գեհեղնի լեյներ. 3. լեյն գոհոտ. կիներ.

Tuffatóre, *sm.* nageur, plongeur, m. լուզակ. որ սուզանի ի ծովս. գալբե. ոհոտ Խոհեր.

Tuffo, *sm.* immersion, f. 2. ruine, perte, f. ընկղմելիսի. 2. կործանումն. կորուստ. գոհեր. ալտե օբո. 2. Խոյ օբո. կիներ. Խեհեր.

Dare il —, plonger. 2. fig. ruiner, détruire. 3. se plonger. 4. se ruiner, s'abîmer. ընկղմել. ջրմելել. 2. կործանել. կորուսանել. 3. մրգեել. ընկղմել. 4. կործանել. անկանել. գոհերմոհ. ալտե կիներ. 2. Խոհոտ կիներ. Խոհ կիներ. 3. գոհոտ. 4. Խոհոտ օբո.

Túfo, *sm.* tuf, m. քար ինչ գետրանի. գոֆֆարոտ Խոհբե.

Tugúrio, *sm.* hutte, chaumière, f. Հեղգ. գոհլեոտ. լեյնե.

Tulipáno, *sm.* tulipe, f. կակաչ. լալե լեյնեն. լալե.

Tumefazióne, *sf.* tuméfaction, f. ոհոտգոտիս. պլոտնի. ոհբ. լեյ. գոհոտրիբե.

Tumefátto, a, a. enflé, e. ոհոտգեալ. պլոտգեալ. գոհոտրիբե. լեյնին.

Tumideggiáre, *vn.* se renfler, se gonfler. ոհոտել. պլոտել. լեյնեի. գոհոտրհոբ.

Tumidézza, *sf.* bouffissure, enflure, f. պլոտնիս. պլոտ. ոհոտգոտիս. լեյ. գոհոտրիբեր

Túmido, a, a. bouffi, enflé, e. 2. vain, e. bouffi d'orgueil. պլոտգեալ. ոհոտգին. 2. պնաղած. ոհոտգեալ. Հպարտոտեմ. ընդունդնագործ. լեյնին. գոհոտրիբե. 2. գնոտոս. Հալբոտր.

Tumóre, *sm.* tumeur, enflure, f. 2. orgueil, m. պլոտնի. ոհոտգոտիս. 2. Հպարտոտիսիս. պնաղածոտեմիսիս. լեյ. գոհոտրիս. 3. պերտոտ. Հալբոտրրիբե.

Tumorosità, *sf.* tumeur, f. պլոտնիս. լեյ. գոհոտրիբե.

Tumoróso, a, *a. plein de tumeurs.* լի պտմամբեր · ուռուցկավ · լեցուն · խոցաբաշխուած ·

Tumulare, *va. ensevelir.* թաղել · կեռմել · սեղմել · կնքել ·

Túmulo, *sm. tombeau*, m. գերեզման · շիրիմ · գեղար · կնքուած ·

Tumulto, *sm. tumulte*, m. *confusion*, f. խռովութիւն · շփոթ · խառնակութիւն · ժողովուրդական · ըմբոստութիւն · ըմբոստութիւն · խռովութիւն ·

Tumultuare, *vn. faire du tumulte.* ժողովել · դղրդել · ի-րար-վրայ · հեղհեղել ընդհարուիլ · ըմբոստանալ ·

Tumultuariamente, *av. tumultueusement.* ժողովաբար · խառնիխուռն · խառնակուածաբար · ի-րար-վրայ · հեղհեղաբար ·

Tumultuario, a, *a. fait à la hâte, confus, e. tumultueux, se.* դղրդական · ժողովական · ի-րար-վրայ · ըմբոստական ·

Tumultuazione, *sf. tumulte*, m. ժողովուրդական · խռովութիւն · ի-րար-վրայ · խռովութիւն · հեղհեղական ·

Tumultuosamente, *av. tumultueusement.* ժողովաբար · խառն ի խուռն · խռովութեամբ · ի-րար-վրայ · ըմբոստաբար ·

Tumultuóso, a. *a. tumultueux, se.* ժողովրդական · խռովարար · ի-րար-վրայ · ըմբոստական ·

Túnica, *sf. tunique*, f. *pellicule, membrane*, f. պատմուճան · թաղանթ · մաշկ · պատեան · կեղեւ · ծածկոյթ · խոյն · ծածկոյթ · ըմբոստ ·

Tùo, a, *a. pos. ton, ta, tes.* քո · ինչն ·

Il — *sm. le tien, ton bien.* քոյդ · քո ինչդ · ինչն · ինչն · ինչն · ինչն ·

I tuoi, *pl. tes parents, etc.* ինչ · ինչն · ինչն · ինչն · ինչն

Turgénza, *sf.* enflure, f. այտուցն. տոր-
ուկ։
Turgére, *vn.* s'enfler. այտուցվ. ուռնալ. տո-
րմոսվ. կիպիլ։
Turgído, a, a. gonflé, e. 2. orgueilleux, se.
fier, hautain, e. ուռացեալ. 2. անթարտա-
ւան. ուռ. փղացեալ. կիպեալ. 2. հաղթոր.
պիրկ։
Turíbile, } *sm.* encensoir, m. բարբառ. պատ-
Turíbolo, } ճառան. ծխելիք։
Turiferário, *sm.* thuriféraire, m. որ պատ-
րաստի բարբառ. պատճառան խոնջան կրնայ։
Turificáre, *va.* encenser. խունկս մատուցա-
նել. խնկել. ծխունս + կերպել։
Túrma, *sf.* escadron de cavalerie, m. 2.
troupeau, m. 3. bande, troupe, f. դունդ
հեծելազօրաց. պրասիկ. 2. երամակ. ան-
դեայ. հաւս. 3. գունդ. ամբոխ. խիւզ ա-
նոթ. 2. տաճար ոհարնոխս. 3. ոհարնս։
Turmalína, *sf.* tourmaline, f. տրթմադիր քար.
նոթեան։
Túrno, *sm.* tour, m. չրջան. գործուած. տեւ-
ղեմ. տաւնք։
Túrpe, a. difforme, vilain, e. déshonnête.
այտնդի. գազիր. պիղծ. ապեղ. կերպին-
նոթելբերդ. նոթոսնելբերդ. տլոր։
Turpemente, *av.* honteusement. ամօթալից-
անպատկառելացի. ամօթալ. նոթելբերդ-
նոթ։ տլոր-նաճառ տաղերն նոթ։
Turpézza, *sf.* infamie, turpitude, f. գազ-
նոթելբերդ. պղծութիւն. գազրութիւն. նո-
նոթելբերդելբերդ. տլոր. ղեղոնելբերդ։
Turpilóquio, *sm.* discours obscène, m. խառն-
խոսուիւն. նոթելբերդ. ղեղոնելբերդ նեղն-
պեր։
Turpità. } *sf.* difformité, laideur, turpitu-
Turpitudine, } de, f. պղծութիւն. անամե-
նութիւն. գազրութիւն. պիղծ. նոթելբերդ-
նոթ. ղեղոնելբերդ։
Tusanti, *sf.* la toussaint, f. ման ամենայն
սրբոց. ծիկ նելնոթելբ նոթոսնոս. կնոնս։
Tussilaggine, *sf.* tussilage, m. հազի դեղ.
նոթոքոս. ոտան ոնելնոթ։
Tutéla, *sf.* tutelle, f. 2. protection, f. հո-
գատարութիւն. խնամակալութիւն. նոթոսպ-
նոթ. պատրաստութիւն. հովանի. վահնոթ. 2.
նոթոգոնս. հշեղ. ճնոնոթ։
Tutelare, a. tutélaire. պատրաստ. պահպան. ան-
նոթամակալ. նոթոգոնոս. ճնոնոթնոթ։
— *va.* exercer la tutelle. նոթամակալս. հո-
գատարու լինել. նոթոգոնոթ. հշեղ նոթոն։
+ ուռնոթոն։
Tutelàto, a, a. qui est en tutelle. որ ընդ
նոթամակալութեամբ կաց. պատրաստեալ.
ճնոնոթն, հշեղ աղնելնոս. նոթն։
Tutóre, trice, *s.* tuteur, trice. պահպան.
հոգատարնոս. նոթամակալ. նոթոգոնոս.
ճնոնոթնոթն։
Tuttaddúe, *a.* tous les deux. երկոքեան եւս.
երկոքեան իսկ միանգամայն. նոթոն որ պե-
րոնոթ։
Tuttafiata, *av.* continuellement, toujours.
հանապազորդ. յաճոյ. միշտ. անդադ. ա-
յնոմ. պէ նոթոթ. ճոր պեր։
Tuttavia, } *av.* toujours. 2. néanmoins, ce-
Tuttavólta, } pendant. յաճոյ. միշտ. զորս-

նապաղ. 2. բայց սակայն. տակաւին. ճոր
պեր. պոյնս. 2. յոյն. վե նոթն. ճնոնոթ։
Tuttavoltachè, *c.* toutes les fois que. ա-
նիկա անգամ եթէ. ճոր պեր. ի ու պեր
պ...։
Tútto, a, *a.* tout, entier, e. 2. tout, e. chaque.
բովանդակ. ամենայն. ողջ. համրկեր. 2.
նոթոպանչոր որ. ամենայն. պնոնոթն. նե-
պնոթ. պնոպնոթն. 2. ճոր. ճնոնոթ.
— *pr.* tout, toutes les choses. ամենայն.
բնաւ. բոլոր. ճոր նոյ. ճնոնոթ. ծնոնելնոթ։
— *sm.* le tout, m. ամբողջն. բովանդակն.
նեպնոնոթ. պնոնոթն. ոնոթ։
— *av.* tout, entièrement, tout-à-fait. ա-
մենի. ամենեւին. պնոնոթն պնոնոթ. պնո-
նոթն։
Con —, quoique, encore que. թէպէտ եւ.
ի...ոնոթ. ...նոթ պէ։
— di, continuellement, toujours. ցանկ.
հանապազորդ. անդադար. ոնոթ. ճոր պեր.
ճոր պեր։
— in un tempo, *av.* tout-à-coup, subi-
tement. յանկն թ աբրնոթ. վազվազակի.
յանկարծ. ոնոթ. պեր։
Tuttochè, *c.* quoique, encore que. թէպէտ
եւ. ի...ոնոթ։
Tuttóra, *av.* à toute heure, toujours, sans
cesse. միշտ. անդադ. ճոր պեր. պոյնս։
Tutumáglio, *sm.* tithymale, m. կաղամբանձ.
նոթ...նոթն։
Tutútto, *av.* tout-à-fait, tout entier. ողջ
բովանդակ. ամ. նաւարակ. պնոպնոթն։
Tùzia, *sf.* tutie, spode, f. մուր գնձիք. ծար-
բարար. ադպար. ծնոնոթ։

U.

U, *sm.* decimanona lettera dell' alfabeto e
la quinta delle vocali.
U', *av.* où. որ. ճնոնոթ։
Ubbia, *sf.* mauvais présage, m. նշանակ լար.
անաւր ըղձութիւն. կասած. ընդունայն
կարծիք. ճնոնոթ նելնոթ. ոնոնոթնոնոնոթ.
ոզն ճնոնոթ։
Ubbidiènte, *a.* obéissant, e. հնազանդ. հլու.
հպատակ. պնոնոթ նոնոնոթնոնոնոթ։
Ubbidiènza, *sf.* obéissance, f. հնազանդու-
թիւն. հպատակութիւն. պնոնոթնոնոնոթ. նոնոնոթ։
Ubbidienziére, *sm.* obédiencier, m. պատա-
նատասար. որ ճոնոնոնոնոնոթ հոնոնոնոնոնոթ
նոնոնոնոնոնոթ։
Ubbidíre, *vn.* obéir. հնազանդ լինել. նոնոնոթ
նոնոնոթ։
Ubbidítore, *sm.* obéissant, m. հնազանդ.
հլու. պնոնոթ նոնոնոնոնոնոթ։
Ubbióso, a, *a.* superstitieux, se. բնդվզող-
խորհ. մեապաշտ. նոնոնոնոնոն

Ubbriachézza, *sf.* **enivrement**, m. **ivrognerie, ivresse, f.** արբշռութիւն. գինեհարբուքութիւն. արբեցութիւն. հարբեցութիւն. գինեարբեցութիւն. հարբեցողութիւն. 2. արբշիռ. գինեսէր. հարբեցող. 3. գինեսէր. հարբեցող.

Ubbriaco, a, *a.* **ivre, soûl, gris, e.** 2. **ivrogne.** արբեալ. գինեզեր. 2. արբշիռ. գինեսէր. հարբեցող. 3. հարբեցող.

Ubbriacone, *sm.* **grand ivrogne, sac à vin, m.** գինեմոլ. արբշիռ. մեծ խըմող. հարբեցող.

Uberifero, a, *a.* **fertile, abondant, e.** բերրի. պարարտ. պտղաբեր. առատաբեր. հնձաստեղ. հնձաստեղծ. պէրճասիրտ.

Ubero, *sm.* **mamelle, f.** ասիքը. ծիծ.

Ubertà, *sf.* **fécondité, fertilité, f.** առատութիւն. պտղառատութիւն. պտղաբերութիւն. հնձաստեղծութիւն. պէրճասիրտութիւն. հարբեցողութիւն.

Ubertoso, a, *a.* **abondant, e.** առատ. յորդ. բերրի. յորգառատ. պէրճասիրտ. շէն. ընչից.

Ubi, *av. oü, où.* յորում. ի որում. ուրեք. ուր.

Uccella, *sf.* **femelle d'un oiseau**, f. էգ թռչուն. թռչի ձագ.

Uccellabile, *a.* **digne d'être raillé.** ծաղրարժան. պատշաճ. ծաղրալից. հաճոյս. կատակելի.

Uccellaccio, *sm.* **oiseau carnassier, m.** 2. fig. **badaud, m.** գիշատիչ թռչուն. 2. ծաղրարժան. ապուշ. ծուռիկ. ծռտիկ. խոպան ձագ. 2. պերճ. ահմիր.

Uccellagione, *sf.* **chasse aux oiseaux, f. 2. saison de cette chasse, f. 3. gibier, m.** որս թռչնոց. հաւորսութիւն. 2. ժամանակ հաւորսութեան. 3. որս. նախիրք. ձագ. ածք. ձագ թռչնոյ. 2. ձագ վերին. 3. ծառուընչեայ ձագ.

Uccellaja, *sf.* **lieu propre à la chasse aux oiseaux, m. métier de chasseur, m.** հաւորսի. ծառ թռչնոյ. գործ հաւորսոց. ձագ թռչնոյ. հաւորսական գործ.

Uccellame, *sm.* **gibier, m. volaille, f.** ծառուընչեայ ձագ. ածք. ալեհոտից ձագք.

Uccellamento, *sm.* **raillerie, dérision, f.** ապտակութիւն. կատակ. հեգնութիւն. ծաղրանք. ծաղրանք.

Uccellare, *vn.* **chasser aux oiseaux. 2. se moquer, railler. 3. souhaiter vivement.** որսալ թռչունս. թակարդել. յորս ելթել. 2. խաղալ. կատակել. ապտակել. 3. անհոգալ. փափաքել. ձագ թռչնից. ալեհոտ. 2. հանդրանք. ծաղրանք կերպիւ. կատակ. 3. ջանիկին ուզել. կարօտ կերպիւ.

— *sm.* v. Uccellaja.

Uccellatójo, *sm.* v. Uccellaja.

Mandare all' —, *se moquer, jouer un tour.* ծաղր առնել. կատակել. խաղ գործել. հանդրանք. ապ. կերպ.

Uccellatore, *sm.* **oiseleur, m. 2. qui brigue qc.** հաւորս. որսող թռչնոց. 2. հետաքրքրասէր (պատուոյ). ձագ թռչնոց. 2. պերճ ընչից ուրուճս ախորժող. ընչից.

Uccellatura, *sf.* **action d'oiseler, f. 2. le temps d'oiseler, m.** հաւորսութիւն. որսորդութիւն թռչնոց. 2. ժամանակ հաւորսութեան. ձագ թռչնոյ. ձագ. ածք. 2. ձագ վերին. ալ վերինը.

Uccelliera, *sf.* **volière, f.** վանդակ մեծ. պերճ ընչից ախորժող.

Uccellino, *sm.* **petit oiseau, m.** թռչուն փոքրիկ. նաղ թռչնոց. ալեհոտ. հավքոս ձագ.

Uccello, *sm.* **oiseau, m. 2. badaud, m.** հաւորս. թռչուն. 2. ծիծաղաշարժ. ծաղրարժան. ապուշ. ձագ. ածք. 2. ծռտիկ. ահմիր.

Uccheiło, *sm.* **boutonnière, f.** օդ. օդասենեակ. հավքոս ելքի. օդային ելքիկ.

Uccidere, *va.* **tuer, ôter la vie. 2. affliger, tourmenter. 3. détruire, abîmer, ruiner.** սպանանել. ի կենաց. զրկել զկեանս. 2. տանջել. չարչարել. 3. ապականել. քանդել. ասելել. եղծանրել. 2. եղծիլ. եղծանիլ վերածել. 3. եղծոիլ. եղծում լինել.

Uccidimento, *sm.* **massacre, meurtre, m.** կոտորած. սպանութիւն. սպանումն. եղծանրութիւն. ջարդ. ջարդ.

Uccidítore, *sm.* **meurtrier, celui qui tue, m.** սպանօղ. կոտորիչ. եղծանրիչ. ջարդարար. ջարդիչ.

Uccisione, *sf.* **meurtre, m. tuerie, f.** սպանութիւն. սատակումն. կոտորած. ջարդ. ջարդ. եղծանրութիւն.

Mettere a —, *tuer, égorger.* կոտորել. սպանանել. փղդանել. զնդ առ չանել. եղծանրել. ջարդարար. եղծանրել.

Uccisore, *sm.* **tueur, m.** սպանօղ. եղծանրիչ.

Udibile, *a.* **qu'on peut entendre.** լսելի. լսելիս. լսելի.

Udienza, *sf.* **action d'ouïr, d'écouter, f. 2. audience, f. 3. auditoire, m.** լսելիս. լսուք. լսողութիւն. ունկդրութիւն. լսելիք. 2. ունկդրութիւն. ունկն դնելն. անապն. առեան. մտաք. 3. լսելիք. ունկդրիք. լսողք. լսելիս. լսող. 2. հոգալ. խնդալ. հոգ տալ. 3. գնալ. գնելիս. ճանապարհ.

Udimento, *sm.* **action d'entendre, d'ouïr, f.** լսուք. լսելիս. լսելիս.

Udire, *va.* **entendre, ouïr. 2. comprendre.** լսել. անապն. ունկն դնել. 2. իմանալ. խելամտիս լինել. լսելիս. ալ լսելիս. 2. անալ.

Udita, *sf.* **ouïe, action d'ouïr, f.** լսելիս. լսուք. լսելիս.

Udito, *sm.* **ouïe, f. 2. connaissance, f.** լսելիք. 2. խելամտութիւն. անգիտութիւն. լսելիս. ձանաչելի ընտրութիւն. 2. ձանաչելիք. խոհեր օրէ.

Per —, *par ouï-dire.* ի լսոյ. ասելոյ. ի լսոյ պատմելոյ. խոհեր լսելոյ.

Uditorato, *sm.* **charge d'auditeur, f. grade, ancien ordre, m.** պաշտօն ունկդրի. պերճ ընչից ախորժող. հոգալիք.

Uditóre, *sm.* **auditeur, m. 2. député, m. 3. disciple, élève, m.** լսող. ունկդրիք. լսելիք. 2. պատգամաւոր. պատգամաւոր. դեսպան. 3. աշակերտ. ասն. ունկդրիք. լսելիք. պերճ ընչից. ասի. 2. լսելի. 3. լսելիս.

Uditório, *sm.* **auditoire, m. audience, f.** ունկդրիք. լսելիք. պերճ. ահմիր.

Udizione, *sf.* **action d'entendre, d'ouïr, d'écouter, f.** լսելիք. ունկդրութիւն. լսուք. լսելիս.

Ufficiale, *sm.* **qui a une charge, m. 2. officier, m.** պաշտօնեայ. պաշտաւոր. 2. պաշ-

ածական. Խըստին, հանուն սահմանի. 2. ածական պատկերի. ձեռնարկ.

Uficiare, *vn.* officier. Կատարել գինուածական պարծանս, զատանաձեռնեն պատրաստուածներ. Ծառայել իշխանի.

Uficiatóre, *sm.* officiant, m. Կրկրիկոս. Ա՛ն հանապազ, եկեղեցական, որ զատանաձեռնեն պատրաստեն կատարի. Ա՛ն ծառայողը եկեղեցի.

Uficiatúra, *sf.* service de l'église, m. fonction ecclésiastique, f. Ատանաձեռնեն պատրաստ. կանոնական պարծանք. Ա՛ն ծառայեցող. Ծառայեցի. Ա՛ն.

Uficio, *sm.* devoir, office, m. 2. bon office, service, plaisir, m. 3. charge, fonction, f. office, m. 4. office divin, m. պատրաստ պատրաստ. պարտաւոր. 2. Ծառայեցի. Ծառայեցի. 3. պատրաստ գործ. Խնամ. Հոգ. 4. կանոնական պարծանք. պատրաստ. Ժամ. պօտ. Խնդրեցի. 2. ըստեցի. Ա՛ն. Ա՛ն. Խնդրեցի. 3. Ծառայող. Խնդրեցի. 4. Ա՛ն ծառայեցող.

Sant' —, inquisition. սուրբ քննութիւն, քննութիւն հերձուածոց. * որբաքննութիւն. բանբերեալ հաւատքեն ոյն Ի՛ն եղիցի Ա՛ն.

Uficióso, a, *a.* officieux, se. կամակատար. Ծառայող. Խնդրելի. Ա՛ն եղի Ա՛ն.

Ufizìala, **Ufizio**, ecc. *v.* Uficiale, ecc.

Uggia, *sf.* ombrage, m. ombre, f. 2. augure, m. 3. haine, f. Հովանի. Ստուեր. 2. գուշակութիւն. Գնայք. 3. ատելութիւն. Ոխ. Ի՛ն ածելութիւն. Ի՛ն. Ոխ. 2. Ի՛ն ածելու. Ի՛ն. Ոխ. 3. Ստուերելի. Ի՛ն եղի Ա՛ն.

Venire in —, déplaire, être détesté, m. ատելի լինել. Ա՛ն ելնել. Ոխ լինել.

Avere a —, in —, haïr, détester. ատել. Ատելի ընել. Ա՛ն ելնել. Ոխ լինել.

Uggiolàre, *vn.* hurler. ոռնալ. զոռանալ. Հաչալ. Խոչել.

Uggióso, a, *a.* ombragé, e. 2. ombrageux, se. méfiant, e. Հովանաւոր վայր. Ստուեր. 2. կասկածաւոր. կասկածոտ. Ի՛ն. Ի՛ն. Ա՛ն ելնել. Ա՛ն ոխեցնել.

Ugna, *v.* Unghia.

Ugnáre, *va.* couper à onglet. Հատանել ի մեռ. եղջեր. Ըստեցնել ի մեռ. եղջեր.

Ugnatúra (tagliare a), couper à onglet. Հատանելու Հատանելի. կտրելի ի մեռ. եղջեր. Ըստեցնել Ա՛ն ելնել.

Ugnere, *va.* oindre, frotter. 2. humecter, mouiller. 3. panser. օծանել. Ի՛ն ածել. 2. Ի՛ն անալ. ասանալացանել. 3. գարնանել գմբեթ. բուժել. բժշկել. Խոնաւցնել. Խոնաւ ածելու. 2. ըստեցնել. Ա՛ն ելնել. 3. Խոնաւ ածելու.

— il grifo, il dente, faire bonne chère. ուռել. անալ. մեղուն. Ի՛ն եղի. զորովցնել. Ի՛ն ելնել պատ Ի՛ն. Ի՛ն ելնել ածելու.

— le carrucole, graisser la patte à qn. 2. flatter. կաշառել. կաշառական առնել. 2. գոյել. պատան առնել. Ի՛ն ելնել Ա՛ն. 2. Ի՛ն ածելի Ի՛ն.

Ugnimènto, *sm.* onction, f. 2. adoucissement, calme, m. Խոնելն. օծանելն. օծութիւն. 2. անդրելն. Հանգստութիւն. Խաղ. Ա՛ն. 2. Ա՛ն ելնել. Ի՛ն.

Ugnóne, *sm.* griffes, f. pl. եղունգն մեծ. Եղ. ատաչ Ըստեցի. Ի՛ն.

Ugola, *sf.* luette, f. ատաղձ. Խաղաղիկ. Ա՛ն. Ա՛ն.

Toccare, mordere l' —, flatter le goût. գրգռել. զարհուրանել. գժանգ. քաղցրանալ. Խոչ. Ի՛ն ածելու. Հանդստացնել. Ա՛ն ելնել.

Ugonótto, *sm.* calviniste, huguenot, m. կալվինական. Կալվինական. Կալվինի մեղ. Ա՛ն. Ա՛ն.

Ugualiamènto, *sm.* égalisation, f. Հատասարելն. Հատասարութիւն. Համեմատութիւն. Ի՛ն. Ա՛ն.

Ugualiànza, *sf.* égalité, f. զուգութիւն. Հատասարութիւն. Նմանութիւն. Ա՛ն. Ա՛ն. Ի՛ն. Ա՛ն. Ի՛ն.

Ugualiáre, *va.* égaler. Հատասարել. զուգել. Համեմատել. Ի՛ն. Ա՛ն. Ա՛ն. Ի՛ն. Ա՛ն. Ի՛ն.

Ugualiatóre, *sm.* niveleur, m. qui égale. Հարթիչ. Հատասարիչ. Ա՛ն. Ի՛ն. Ա՛ն. Ի՛ն. Ա՛ն. Ի՛ն.

Uguále, a, égal, e. Հանդարձ. Հատասարնման. 2. Հարթ. միատարր. Ա՛ն գործ. Ա՛ն. Ի՛ն. Ա՛ն. Ի՛ն. 2. Ա՛ն. Ա՛ն. Ի՛ն. Ա՛ն. Ի՛ն. Ա՛ն. Ի՛ն.

Ugualità, *sf.* égalité, parité, f. Հատասարութիւն. միատարութիւն. զուգութիւն. Ա՛ն. Ա՛ն. Ի՛ն. Ա՛ն. Ի՛ն.

Ugualmènte, *av.* également. Նմանապէս. Հատասար. Ա՛ն. Ա՛ն. Ի՛ն. Ա՛ն. Ի՛ն. Ա՛ն. Ի՛ն. Ա՛ն. Ի՛ն. Ա՛ն. Ի՛ն.

Uhèi, *int.* hélas! Ախիկ. ա՛ն ա՛ն. վայ. ամեն.

Ulcera, *sf.* ulcère, m. plaie, f. վէրք. Կեղ. Խոց. Վէրոտ.

Ulceragióne, *sf.* ulcération, f. վէրք. Հատասարութիւն. Ա՛ն. Ա՛ն. Ի՛ն. Ա՛ն. Ի՛ն. Ա՛ն. Ի՛ն.

Ulcerámento, *sm.* ulcération, f. Ա՛ն. Ա՛ն. Ի՛ն. Ա՛ն. Ի՛ն. Ա՛ն. Ի՛ն.

Ulcerare, *va.* ulcérer. վիրատրել. Ա՛ն. Ա՛ն. Ի՛ն. Ա՛ն. Ի՛ն. Ա՛ն. Ի՛ն.

Ulcerazióne, *sf.* ulcère, m. ulcération, f. Ա՛ն. Ա՛ն. Ի՛ն. Ա՛ն. Ի՛ն. Ա՛ն. Ի՛ն.

Ulcero, *sm.* plaie, f. ulcère, m. վէրք. Կեղ. Խոց.

Ulceróso, a, *a.* ulcéré, e. վիրատ. վիրատոտ. Ի՛ն. Ա՛ն. Ի՛ն. Ա՛ն. Ի՛ն. Ա՛ն. Ի՛ն.

Uligine, *sf.* humidité naturelle, f. Ա՛ն. Ա՛ն. Ի՛ն. Ա՛ն. Ի՛ն. Ա՛ն. Ի՛ն.

Uliginóso, a, *a.* naturellement humide. Ա՛ն. Ա՛ն. Ի՛ն. Ա՛ն. Ի՛ն. Ա՛ն. Ի՛ն.

Ulimire, *vn.* sentir bon. բուրել. Հոտ անալ.

Ulire, Ա՛ն. Ա՛ն. Ի՛ն. Ա՛ն. Ի՛ն. Ա՛ն. Ի՛ն.

Uliva, *sf.* olive, f. Ձէթ. Ձիթհարկ. Ա՛ն. Ա՛ն.

Ulivàle, a. oliváire. Նման Ձիթի. Ա՛ն. Ա՛ն. Ի՛ն. Ա՛ն. Ի՛ն. Ա՛ն. Ի՛ն.

Ulivàre, *sm.* Ձիթհարկ. Ա՛ն. Ա՛ն. Ի՛ն. Ա՛ն. Ի՛ն. Ա՛ն. Ի՛ն.

Ulivástro, *sm.* olivier sauvage, m. Ձիթենի վայրենի. Հոգոտ Ա՛ն. Ա՛ն. Ի՛ն. Ա՛ն. Ի՛ն. Ա՛ն. Ի՛ն.

— a, a. olivâtre. Ձիթ ի գոյն Ձիթհարկ. Ա՛ն. Ա՛ն. Ի՛ն. Ա՛ն. Ի՛ն. Ա՛ն. Ի՛ն.

Ulivélla, *sf.* louve, f. զարմանք. Ձայն երկար. Ի՛ն. Ա՛ն. Ի՛ն. Ա՛ն. Ի՛ն. Ա՛ն. Ի՛ն.

Ulivéto, *sm.* lieu planté d'oliviers, m. Ձիթաստան. 2. Ձիթենիք. 3. Ձիթենի ծրտաց.

Ulivigno, a, *a.* olivâtre. Ի գոյն ձիթապտղոյ. Ձիթենի.

Ulivo, *sm.* olivier, m. 2. branche d'olivier, f. Ձիթենի. 2. բարուկան ձիթենւոյ. Ձիթենի ոստիճ. 2. Ձիթենի ոստ.

Domenica dell' —, *Pâques fleuries*, f. pl. le dimanche des rameaux, m. Յաղկազարդ. ասն արմաւենեաց. * Յաղկազարդ. Խոյ Ձիթենոյ. Ուռենի խուլ. պոյին.

Ulolare, *vn.* hurler. ռանալ. զոռանիլ. Խորիլ.

Ulteriore, a. ultérieur, e. *sp* է յայնկոյս, անդ իսկ. վերկին. Խորհեալ. ոճ.

Ulteriormente, *av.* en outre, de plus. եւս եւս. այղ եւ. նա եւ. Ինչորոշ. գոհական հասի. ի ոմն նոսա.

Ultimamente, *av.* dernièrement, enfin. 2. dernièrement, il n'y a pas longtemps. յետոյ. Վերակ ուրեմն. 2. արդ իսկ. Ոչհանին. Ես ոճոս. 2. Խոհականորոս. ոգ Խրվելու.

Ultimare, *va.* terminer, finir, achever. յանգ. ի գլուխ հանել. յանգանակել. Ալիճորիլ. Ինչոմ ինչոց.

Ultimo, a, *a.* dernier, e. 2. méprisable, vil, e. յետին. վերջին. 2. անարգ. անշուք. ոճ. ոճոսոյն. Խոր. 2. Ալիճ. Խոր. — *sm.* le dernier degré. 2. fin, f. վերջին. յետին աստիճան. վերջն, վերագոյն սեղի. 2. վերջ. վախճան. ոճ Խերջին. Ինչոմ Խերջնոյ. 2. ոճ.

All' —, dernièrement, en dernier lieu. Վերակ ուրեմն. ի կատարած կոյս. ոճոսոյն. ոճ. Նկոնիորինոյ. Ես ոճոս.

Ulto, a, *a.* vengé, e. ռանալ. զվրէժ. Եօճ. Խնինալ. Ալճալ.

Ultore, trice, *s.* vengeur, m. vengeresse, f. վրէժխնդիր. Նախանձախնդիր. քինասացողոյ. Խնինոմ Ալճոլ.

Ulula, *sf.* hibou, m. բու. գոյնոլ.

Ululare, *vn.* hurler. զոռանիլ. ռանալ. ֆեղան. ֆեղեաս Խիլոս. Խալիոս.

Ululo, *sm.* hurlement, m. զոռանիլուն. Խնիս. ֆեղեաս.

Ulva, *sf.* lentille d'eau, f. սոսի ջրային. ոճ Ալճրինիկ.

Umanamente, *av.* humainement. 2. honnêtement. մարդկօրէն. մարդկալիս. 2. ցանաւոթեամբ. բաղդատութեամբ. Խոճ Ինոճ. Խոճ Նին. 2. Խոճնինիկ. Խոճնիշնիշ.

Umanare, *vn.* ↓se faire homme. մարդանալ.

Umanársi, *vp.* ↓s'humilier. Խնին ալճոլ.

Umanato, a, *a.* incarné, e. qui s'est fait homme. մարդացեալ. մարմին առեալ. Խնին ալճեալ. Ճիսոհիլ.

Umanista, *sm.* humaniste, m. վարդապետ մարդկային ուսմանց, գիտնական հրահանգ. Խոլոսի Խոհոնիկի գիտնական.

Umanità, *sf.* humanité, f. 2. bonté, affabilité, f. 3. les humanités, f. pl. մարդկանութիւն. մարդկային բնութիւն. 2. մարդասիրութիւն. քաղցրութիւն. 3. գիտութիւն հրահանգ. մարդկութիւն կամ մարդկային ուսմանց. Խոճնինիկ. Խոճ Խոճնինիկ. 2. Խոճնինիկ. Ընինիկիս. 3. Խոլոսի Խոճնինիկ.

Umano, a, *a.* humain, e. 2. doux, ce. affable. մարդկային. մարդկական. մարդկօրէն. 2. բարեբարոյ. քաղցր. մարդասէր. Խոճնին. 2. Ժնին Վինինիկ. Խոճնինիկ.

Umazione, *sf.* enterrement, m. թաղումն. թաղելութիւն. Ինոճ.

Umbe, *int.* or ça, donc! ապէ. ով Խոճ!

Umbilicale, a, *a.* ombilical, e. պորտայ. Ինոճկոչ ոճոյր. Ինոճկոճոճոյ.

Umbilico, *sm.* nombril, m. 2. centre, milieu, m. պորտ. 2. միջապոյր. միջոց. կէնդրոնիս. Ինոճկոճ. 2. ոճոս Խոճ. Ինոճկոճ. Ինոճկոճ.

Umbratile, a, figuré, e. umbrageux. ստուերական. ստուերային. կերպարանական. Խոլոսի. ոճոլ Խոճ.

Umerále, *sm.* huméral, m. ուսանոց. ծփոց. վահան. Խոճոլոսի ոճոլոսոճոս ոճոլոսոճ Խնիս ոճոլոս. ոճոսոճ ոճոլոսի.

Umettamento, *sm.* humectation, f. թրջանք. թրջելն. սասիրեալ. Նիճիս.

Umettare, *va.* humecter. սասիրացուցանել. թրջանք. թրջել. ընոլնոճ. Նիճիճնիճ.

Umettativo, a, *a.* rafraichissant, humectant, e. խոնաւացուցիչ. զովացուցիչ. Նիճ. Ինոճիճ. Ինոճիճնիճ.

Umettazione, *sf.* humectation, f. թրջանք. խոնաւութիւն. սասիրեալ. Նիճիս.

Umettóso, a, *a.* humide. խոնաւ. սասեակ. Նիճ. Խոլ. Նիճոս.

Umidétto, a, *a.* un peu humide. փոքր մի գէշ. Ինոճ ոճ Նիճ, ոճոլոս.

Umidézza, ↓*sf.* humidité, f. խոնաւութիւն.

Umidità, ↓սասիրութիւն. Խոլեան. Նիճիս.

U'mido, a, *a.* humide, mouille, e. խոնաւ. Նիճ.

— } *sm.* humidité, f. խոնաւութիւն.

Umidóre, ↓Խնինիս.

Umidóso, a, *a.* un peu humide. խոնաւ. Նիճ.

Umigare, *vn.* devenir mou. լուծանիլ. սասիկանալ. կակղանալ. Նիճիճնիճ. Ինոճնիճ.

U'mile, a. humble. 2. bas, se. petit, e. 3. commun, vil, obscur, e. խոնարհ. ցածական. 2. խոնարհապէս. ցանաւոպէն. փոքր. 3. զուգնաբեաց. լոկ. Տաճարակաց. Ինոճ Ինոճնիճ. Ինոճ. 2. Ինոճ. ինոճոճ. 3. Ինոճ. պոյոճ.

Umiliaca, *sf.* abricot, m. Ծիրան. Խոյոճ.

Umiliaco, *sm.* abricotier, m. Ծիրանի. Խոյոճ Ինոճ.

Umiliamento, *sm.* humiliation, f. խոնարհութիւն. Ինոճ Խոճոճոճ. Խնին Ինոճ.

Umiliare, *va.* humilier. 2. apaiser, calmer. խոնարհեցուցանել. խոնարհ առնել. 2. մեղմացուցանել. ցածուցանել. ամոքել. Ինոճ Ինոճոճ. պոյնոճ Ինոճ. 2. Խոնարհ. Խնին Խիս. պնոյնոճնոճ.

Umiliazione, *sf.* humiliation, f. խոնարհութիւն. խոնարհումն. 2. կրպանք. ընկճելութիւն. Ինոճ. ինոճոճ Խոր Խոճոճ. 2. Ինոճնոճ.

Umiliarsi, *vp.* s'humilier. խոնարհել. գիմանել. ինոճոճ Խոր Խոճոճ. Ինոճոճ.

Umilmente, *av.* humblement. 2. tout bas, d'une voix basse. խոնարհութեամբ. առաքինութեամբ. 2. մեղմ ձայնիւ. Ինոճ

ներեալ-լեւ-լեալ։ հոգեոյն է։ 2. -լեալ ոմն է։ խոնջեցեալ։

Umiltà, *sf.* *humilité*, f. 2. *soumission*, *déférence*, f. խոնարհութիւն. 2. հպատակութիւն. հնազանդութիւն. ալլսի ներկայանալ. հոգեոյն է։ 2. ներկայութիւն։

Umorale, a. *humoral*, e. վերաբերեալ հեղուկ. խոլին. տխրին պոռնկալին։

Umorázzo, sm. *mauvaise humeur*, f. վատասկար, ապականեալ հեղ. ցեղ. տխրութիւն։

Umóre, sm. *humeur*, f. հեղուկ. խոնաւութիւն. 2. բարբ. բնութիւն կամ. հանգոյց. յօժարութիւն. հայեցք. խոլին. տխրին. 2. ծիւլ. ծոպաթել. փէրեոյ։

Fare il bell' —, *faire l'extravagant*. ինքնահնել. ձանձրացուցանել. ոչ ազբերնութ. ինքնակալ ելնել։

Dar nell' — ad alcuno, *plaire à qn.* հաճոյ լինել. ընդ միտ ումանել. ներհակ լինել. հոգեոյ ալլսի։

Umorista, *sm. fantasque*, m. վազգազանի. վէս. ապահ. ասամնակ. ինքնիշ. նոթալ։

Umorosità, *sf. humidité*, f. խոնաւութիւն. հեղ. ոսկրոտ. նեհոտալ։

Umoróso, a, *a. trop humide*. հեղական. լոյծ. ասամնակ. ոսկրոտ. նեհոտ։

U'na, *av. avec, ensemble*. ի միասին. միասին. հանդերձ. * ինկանդ. ոսկրոտ. ներ։

Unanimamènte, *av. unanimement*. միասին. միաշահաւ. հաւասարակաց հաւանութեամբ. հեղ ոսկրոտ. հեղ։ ներհակ ներոտ։

Unánime, *a. unanime*. համամիտ. միասին. միակամ. ներհակ. հեղհեղեալ. ներ։

Unanimità, *sf. unanimité*, f. միակամութիւն. միաբանութիւն. ներ։ ներհակ։

Uncicáre, *va. accrocher*. 2. *saisir, enlever*. բռնանել. կապաւոր երկաթով. 2. յափշտակել. կորզել. գանձոյս ալլսի. 2. գոռոզ. ոյր ինք ալլսի։

Uncico, *sm. crochet*, m. կապաւոր երկաթ. մատիկ երկաթի. գանձ. կեռիկ։

Dar d' —, *gaffer, prendre, saisir*. բռնանել. կապաւոր երկաթով. գանձ. կեռիկ ինչ ալլսի։

Uncinàre, *va. crocher*, *accrocher*. կապաւոր երկաթով. գանձ. կեռիկ ինչ ալլսի։

Uncinàto, a, *a. crochu*, e. կապաւոր. կռբանաւոր. եղիկեան. կեռիկեան։

Uncinétto, *sm. agrafe*, f. *crochet*, m. կապաւոր երկաթի. մատիկ երկաթի. կեռիկեայ. գանձ։

Uncino, *sm. crochet*, m. կապաւոր երկաթի. կեռիկեայ. գանձ։

Attaccar l' —, *trouver un prétexte*. գտանել պատճառս. կռնասի ասիոյ. բարութ առնել. պճանձ. վերակնէ գտանել։

Uncinúto, a, *a. crochu*, e. *2. voleur, filou*. կապաւոր. 2. գող. կեռիկեալ. 2. խաբեբայ. խած պիտիի։

Undécimo, a, *a. onzième*. միասանեերորդ. մասիրեիին։

Undici, *num. onze*. միասան. ծ ալլ։

Undulazióne, *v.* Ondulazione.

Ungere, *v.* Ugnere.

Unghero, *sm. sequin de Hongrie*, m. գահձկան պատճառացաց. Ա՝ ոճոր ալլսիցն։

Unghia, *sf. ongle*, m. *2. brin, fétu*, m. եղունգն. մատիկ. ծիրանակոր. 2. գոյդն, ին ե թիւ. ինչ. ընդհան. 2. ալլ տիւ-տիւ-տիւ ալլ է։

— **degli animali**, *corne*, f. *sabot*, m. պոմ. ոսկ. կճակ. (—) ընդհան։

Unghiáto, a, *a. qui a des ongles*. եղնդաւոր. ծիրանաւոր. ընդհանալլս. եեռնալլ։

Unghiélla, *sf. onglée*, f. ճմրթութիւն. ընդարմանալն մատանց ի ցրտոյ. ոճոր ալլսի ալլսոյ ներոտ ոսկրոտ։

Unghióne, *sm. griffe, serre*, f. մատիկ. ծիրանակոր. եեռնալ. իրն ընդհան։

Unghiúto, a, *a. ongle*, e. ծիրանաւոր. մատ գլաւոր. ընդհանալլս. եեռնալլ։

Ungola, *sf. ongle*, m. եղունգն ալլսց. ինչ. եերոտ։

Unguentáre, *va. frotter d'onguent*. 2. *flatter*. օծանել. իւղել. 2. ազդել. փազաքնել. նոյ. ոսկրոտ. ներոտ ոճոր։ 2. ինչ. վէրոտ։

Unguentário,) *sm. parfumeur*, m. իւղավաճառ.

Unguentière,) *Կոլոգարծ. եղեալ ալլսի. պոռնկ։*

Unguénto, *sm. onguent*, m. *2. parfum*, m. *pommade, pate de senteur*, f. ապեղանի. *2. եւղ անուշիկ. բաբհանոյ անուշահոտ. եւղ. ներոտ։ 2. ինչ. եղեալ ալլսի ալլսոյ. եռոտ։*

Ungula, *sf. ongle*, m. եղունգն ալլսց. ինչ. եերոտ։ ոճոր նոյ ինչ. ոսկրոտ։

Unibile, a. *qui peut être uni*. միաբանական. որ միանի միանալ. ներհակ ոսկրոտ։

Unicamente, *av. uniquement*. միայն. եւ ինչ. ալլսի։

Unicità, *sf. singularité*, f. միմիայն լինել. ներոտ։ ոճոր ոճոր ալլսի։

Unico, a, *a. unique*. միայն. միմիակ. առանձին. միամոր (որդի). ներեալ։ ոճոր ոճոր ալլսի։

Unicórno, sm. *licorne*, f. միեղջերու. ներ ինոտ։

Unificáre, *va. unir, réunir, réduire à l'unité*. միաւորել. խառնել. գոյել. յոյել. ներ ներեալ ներոտ։ ոճոր ալլսի։

Unificársi, *vp. devenir une même chose avec une autre*. միանալ. միաբանել. յաղել. ներ ներեալ ոճոր ալլսի։ ոճոր ալլսի։

Uniformársi, *vp.* se conformer. ներպաշտական լինել. ոճոր ոճոր ալլսի։

Uniforme, a. *uniforme*. Նանգոյն. ներպաշտական. նմանօ. ոճոր ներ. ոճոր ոճոր ալլսի։

Uniformemènte, *av. uniformément*. Նանգոյն. քան նմանութեան. բրթու. ոլոգու. ինչ. ներոտ։

Uniformità, *sf. uniformité*, conformité, f. նմանութիւն. միաբանութիւն. Նանաստութիւն. բոլորեալ. ոճոր ներ ոճոր ալլսի։ ոճոր ալլսի։

Unigènito,) *sm. fils unique*, m. միամոր որ.

Unigèno,) *sf.* Ա՝ միամոր ծրագ Աստուծոյ. ոճոր ոճոր ալլսի. ներեալ ներ եալ։ 2. ինչ ներ ալլսի։

Unimento, *sm.*) *union*, f. *2. concorde, paix*, f.

Unióne, *sf.*) միաբանութիւն. միաբանութիւն. կապ. գոյ. 2. միաբանութիւն. բազադրութիւն. ներեալ ներ. ոճոր ներ։ 2. ոճոր ալլսի։ ներոտ ոճոր ալլսի։ ոճոր ներ։

Unire, *va. unir, lier, joindre, réunir*. միաբանել. միաբանել. ոճոր ոճոր ալլսի։ ոճոր ալլսի։

ւորել. յոգել. կրել. պերճերիւրել. —ալ. ըլլար. պերճերիւրե ֆոնըլըրմոք

Unisono , *sm. unisson*, m. 2. *chant à l'unisson*, m. միաձայն միաբանութիւն. 2. միաձայն երգ. պերճերիւր պերճերիւրել. հետ պէր ֆերճերիւրել. 3. պէր ֆերոճ խոլէն. պէր հաբոմա ֆոնոզ

Unissimo , a, *a. unique.* միայն. մեկնակ. առանձնական. խոլընալ. պէր. պերճեր. եղած.

Unità, *sf. unité*, f. 2. *conjonction*, f. 3. *union, concorde*, f. միաբանութիւն. 2. միաբորոթիւն. զօդ. կապ. յօդ. 3. միաբանութիւն. միաձայնութիւն. ընկալ. վէնիեցի. 2. պերճեր. ֆոյոր. գալ. 3. կոնիէնցի. ե

Unitamente , *av. conjointement.* ի միասին. միաբար. միաձայնութ. պէր. պեր

Unitivo, a, *a. qui unit, unitif, ve.* միաբերիչ. պերճերիչեկի.

Unitore , *sm. médiateur*, m. հաշտեցուցիչ. միջնորդ. միաբերիչ. պիտոճ. —ալ. ըլլար

Universale , *a. universel*, le. համաշխարհական. տիեզերական. ընդհանրական. հասարակաց. համօրէն. համօրէն. —ալ. —ներ. —ներ. —*sm. universel*, m. 2. *le public*, m. *les habitants d'une ville*, m. pl. համաշխարհականն. հասարակացն. 2. համաշխարհ բնակիչք քաղաքի. քաղաքացիք. ժողովուրդ. համօրէն. —ալ. —ներ. —ներ. —ներ. 3. ընդհանրական. ընդհանրներ. ֆեմբոն

Universalità , *sf. universalité*, f. համաշխարհականութիւն. տիեզերականութիւն. միաձայնութիւն. ժողով. բոլորակալութիւն. համօրէն. համօրէն. —ներ. —ներ. —ներ

de roseau, f. 3. *emboîture des os*, f. *Միջնակ*. 2. *շառափուղ*. *առկան եղեգնան*. 3. *կցուած*, *յօդ ոսկերք*. *սաղ Հոմերոս*. 2. *գնդէլ ձիոյ*. 3. *սեպ-սեպեալ եւ եռեալ*.

Upiglio, *sm. ail*, m. *խատոր*. *սարմոն*.

U pupa, *sf. huppe*, f. 2. *touffe de plumes*, f. *յոյզուզ*. 2. *կատար Հաւուն*. * *թրատկ*. *գեղ-ձիոյ*. 3. *գոյն գազելոյն Իտալ Ինդ*. *ընեկելի*.

Uracano, } *sm. ouragan*, m. *Հողմայուդգ*.
Uragano, }

Uranografia, *sf. uranographie*, f. *երկնագրութիւն*. *վասն երկնեայնոյն*.

Uranologia, *sf. uranologie*, f. *երկնաբանութիւն*. *նոյնն եւ երկնեայնոյն*.

Uranoscópio, *sm. uranoscope*, m. *երկնադէտ*. *սիւռպիլն նշմարող*.

Urbanamente, *av. poliment*. *մարդաւարքութեամբ*. *սպրիկ չուռութեամբ*. *ազնուագործութեամբ*. *վերնայնութեամբ*. *գեղեցկութեամբ*.

Urbanità, *sf. politesse*, f. *ազնուականութիւն*. *մարդաւարքութիւն*. *բարւոք քաղաքավարութիւն*. *գեղեցկութեամբ*. *գեղեցկութիւն*.

Urbano, a, *a. de ville. 2. civil, poli, e. քաղաքական*. *քաղաքային*. 2. *երկնեալ*. *խրատեալ*. *քաղիքացոյց*. *մարդաւարք*. *ազնուական*. *վերնայնոյն*. 2. *գեղեցկութեամբ*. *գեղեցկութեամբ*. *գեղեցկութեամբ*.

Urelere, *sm. urelère*, m. *միջերայն*. *խոցոմայն միջոց*. *գերեզման գեղեցկութեամբ*.

Urgente, *a. urgent, e. ստիպող*. *ստանձնաւոր*. *մեռ ոտ կուրծս Հասեալ*. *եւ ըստ*. *ըստ*. *գերեզման*.

Urgentemente, *av. pressamment*. *ստիպաբար*. *չուռապատ*. *ստանձնապատ*. *ըստ*. *գեղեցկութեամբ*. *գեղեցկութեամբ*.

Urgenza, *sf. urgence*, f. *անհրաժեշտ Հարկ*. *կարեւոր պէտք*. *եւ եւ*, *ըստ գերեզման Հասելոն*. *ներելոյ*.

Urgere, *va. presser. ստիպել*. *ստանձնապել*. *ձեռնել*. *ըստ*. *գերեզման ներելոյ*.

Uria, *sf. augure*, m *Հմայագ*. *ըղձումներ*. *գերեզման ներելոյ*. *գերեզման*.

Urina, *sf. urine*, f. *մեզ*. *գերեզման*. *գերեզման*.

Urinare, *sm. uriner. մեզել*. *ոտ գերեզման*. *գերեզման*.

Urlamento, *sm. hurlement*, m. *ոռնալն*. *զօրամբերն*. *գերեզման գերեզման ներելոյ գերեզման*.

Urlare, *vn. hurler. զօրամբել*. *ոռնալ*. *գերեզման*. *գերեզման*.

— } *sm. hurlement*, m. *զօրամբերն*. *ձեռ*.

Urlo, } *ներելոյ*. *գերեզման*.

Urna, *sf. cruche*, f. 2. *urne*, f. *սափոր*. *գերեզման*. *Մեսոպոտ*. *կուժ*. 2. *սափոր գրուեից եւ մեռելոց ներելոյ*. *գերեզման*. *գերեզման*. 2. *գերեզման*. *գերեզման գերեզման գերեզման*. 2. *գերեզման*.

Urta (avere in), *sf. être en colère contre, haïr, détester. Ներել գոռոզութիւ*. *խելք ունել Ընդ ումեք*. *գերեզման գերեզման*.

Urtamento, *sm. choc*, m. *Հարուած*. *բախեալ*. *գերեզման*.

Urtare, *va. heurter*. 2. *fig. contredire, heurter, lutter. Ընդհարձակել*. *բախել*. *գերեզման*. 2. *Հակառակել*. *Ընդդէմ բախել*. *գերեզման*. *գերեզման գերեզման*. *գերեզման*. 2. *գերեզման գերեզման գերեզման*.

— il capo al muro, *faire tous ses efforts*. *Ներել գերեզման*. *գերեզման գերեզման*.

Urtata, *sf.* } *choc*, *coup*, m. *Հարուած*. *բախեալ*. *գերեզման*.
Urtata, *sf.* }
Urto, *sm.* }
Urtóne, *sm.* } *գերեզման*.

Usaggio, *sm. usage*, m. *սովորութիւն*. *ընդհանրութիւն*. *գերեզման*. *գերեզման*.

Usamento, *sm. coutume*, *habitude*, f. 2. *commerce*, m. *familiarité*, f. *սովորութիւն*. *պատանութիւն*. *կրելն*. 2. *բանակցութիւն*. *կենակցութիւն*. *Հաղորդակցութիւն կենաց*. *գերեզման*. *գերեզման*. 2. *գերեզման*.

Usanza, *sf. mode*, *habitude*, f. 2 *conversation*, *familiarité*, f. *սովորութիւն*. *ընդհանրութիւն*. *օրէնք*. *կրակ*. 2. *կենակցութիւն*. *բնաւ Հանդիպեալ*. *գերեզման*. *գերեզման*. 2. *գերեզման*.

Usare, *vn. avoir coutume*. 2. *fréquenter*. *ընդհանուր սովորել*. 2. *յաճախել*. *կենաց կրել*. *Հանապազորդել*. *գերեզման*. *գերեզման*. 2. *գերեզման*. 2. *գերեզման*.

— *va. user de quelque chose*. 2. *user*. *p. usé*. *արկանել*. *պատրաստ*. 2. *գործել*. *մաշել*. *պատրաստ*. 2. *գերեզման*. *գերեզման*. 2. *գերեզման*.

Usatamente, *av. communément*. *բան սովորութեան*. *բան օրինաց*. *առ Հասարակ*. *գերեզման*. *գերեզման*.

Usato, *sm. us*, *usage*, m. *ընդհանրութիւն*. *բարք*. *կարգ*. *օրէնք*. *սովորութիւն*. *գերեզման*. *գերեզման*.

— a, *a. usité*, e. *etc. սովորեալ*. *գերեզման*. *գերեզման*.

Usatore, *sm. qui fait usage. որ ի կիր արկանէ*. *վարժ*. *Իմիմոյ Իմեն*. *գերեզման*.

Usattì, *sm. pl. bottes*, f. pl. *կօշիկ*. *գերեզման*.

Usattini, *sm. pl. brodequins*, m. pl. *կօշիկ փոքր*. *գերեզման*. *գերեզման*.

Usbergo, *sm. cuirasse*, f. 2. *fig. défense*, *protection*, f. *զրահ*. *պատեանք*. 2. *պատնէշ պահպանութիւն*. *Հովանի*. *ընդեր*. 2. *գերեզման*. *գերեզման*. *գերեզման*.

Uscétto, *sm. petite porte*, f. *դռնակ*. *գերեզման*. *գերեզման*.

Usciale, *sm. paravent*, m. 2. *seuil*, m. *սրահակ*. *վարագոյր դրան*. 2. *սեամբ*. *գերեզման*. 2. *գերեզման*.

Usciera, *sf. portière*, f. *կին դռնապան*. *բարեպան*. *գերեզման գերեզման*.

Usciere, *sm. portier*, m. 2. *huissier*, m. *բարեպան*. *դարպասն*. *դռնապան*. 2. *Դուխ*. *գերեզման*. 2. *գերեզման*.

Uscimento, *sm. sortie*, f. 2. *fig. issue*, *fin*, f. *ելք*. 2. *կատարած*. *վախճան*. *ելք*. *ելքեմ*. 2. *տեր Աչխարհի*.

Uscio, *sm. porte*, f. 2. *fig. entrée*, f. *passage*, m. *դուռն*. *ելք*. 2. *անցք*. *ելք*. *մուտք*. *գերեզման*. 2. *գերեզման գերեզման*.

Uscire, *vn. sortir*. 2. *avoir issue*, *finir*, *aboutir*, *donner sur*. 3. *paraître*, *être publié*. 4. *ouvrir son cœur*. 5. *réussir*, *sortir son effet*. 6. *résulter*, *s'ensuivre*. 7. *naître*. *ելնել*. 2. *Տալիլ*. *Հանել*. *ունել ելս*. *վախանել*. *յանդ ելանել*. 3. *ի լոյս*. *ի վեր ելանել*. *երեւիլ*. *յայտ գալ*. 4. *յայտնել զդատաստիս*. *ի վեր Հանել գերեզման*.

քանալ զրիսս· 5· յաչողել· ի գլուխ երթալ· կատարել· 6· ծագել· բեռլ· յառալ գալ· 7· ծնանել· ի լոյս գալ· տիրոջ աշխատե· 2· (փոխ·) դատապարտե· ենթարկե· իջուցանե· պահանջե· գոյանալե· 3· բղխալ աշխատե· պնդանալ օլտե· 4· ծուլանալ տվչոն· պնդանալ խիզե· 5· բաղ կիմնե· (տեղա·) ելնե· հասնե· 6· ասոր օլտե· իւերն կիլնե· ըստ·սոր կիմնե· 7· տեղանալ·

— di passo, *doubler le pas, marcher vite.* փութալ· շտապել· ինչ· ըստ·սոր իմ·ինչ· ի·տագնապ ընտրելու·

— dell' animo, *oublier, ne point penser.* չդիտել· մոռացօնս առնել· ուշադրութե· տիւրացնու·

— di mano, *échapper, se sauver.* սրճանել· ապրել· ելանել լաս ձեռն· ընկնելե ի·տագնապանքե· ի·տեսչ ընկնե· ընդ·հարտե·

— il ruzzo del capo, *passer l'envie, perdre le goût.* դադարել ի սենդանալոյ· ոչ ևս ցանկանալ· սիրտ·տանալ ընչ ինչե·

— l'ira, *s'apaiser, se calmer.* հանդարտել· զիջանել ի բարկութենէ· ցանծնալ· ետեսնե ինչ·սոր· ետ·

Uscita, *sf. sortie*, f. 5. *succès*, m. 6. *fin*, f. 7. *dépense*, f. կիլ· ելանելը· 2· գուռ·ն· եւլ· 3· ծնանլը· 4· կղկղանք· կոչ· ապահաս· ագռ· 5· եւլ· յաչողութիւն· 6· եւլ· կատարած· վախճան· կատարութիւն· վերջ· 7· եւլ· ծախք· պիտոյք ընչե· 2· (փոխ·) պիտոյք ընչե իրև· (փոխ·) 3· գուռ· պիտոյքն· իւնչ·· 4· ծնեռնելն· ինչ·· 5· իւչ բաղ կիմնե· բաղ· 6· ասն· ծնեռնելին· 7· ելոյճ· ծախք·

Uscito, *sm. un banni*, m. արտօրեալ· առբայր· պիտոյն օլտա·ն· պիտոյնելու· ծնելը·

— a, *a. sorti*, *e.* ելեալ· պիտոյք ընչե·ել·

Uscitura, *sf. flux, cours de ventre*, m. 2. *excrément*, m. ծանդ· ծահպեղն արտաքս· 2· ագր· կղկղանք· ոխրակ· 2· ծնեռնելն·

Usignuolo, *sm. rossignol*, m. սոխակ· պիւլպիւլ·

Usitatamente, *av. selon l'usage.* ըստ սովորութեան· ըստ օրինաց· սովի· սովի ի·ընչ·

Usitato, a, *a. usité*, *e. usuel*, *ordinaire.* ընդհանրական· սովի· օլտա·ն·

Uso, *sm. usage*, m. *coutume*, f. 2. *habitude, expérience*, f. 3. *commerce*, m. *fréquentation*, f. 4. *service, emploi*, m. 5. *usance*, f. բաղ· սովորութիւն· կարգ· ընդհանրութիւն· օրէնք· 2· սովորութիւն· վարուցմե· 3· բանակցութիւն· կենակցութիւն· հաղորդութիւն կենաց· բնաւռնութիւն· 4· ի գործ արկանելը· պիտանութիւն· վարելն· չարկելը· 5· ժամանակ· ատաբ ժամանցութիւն ի·վերայ լուծանախտութեան· սովի· ինեցք· նոր·ս· 2· ասլետնելն· վարուցելն· ինչ·· էգտագործելը· 3· ասլետնելը· 4· իրենց· գործ·ս·լան· 5· գործ·ս· սեռ·ցուցիչ էգտագործելն ինչ· վերջին ոճ·ս· կնանց վրա·

Far — di, *faire usage de, s'en servir.* ի կիր արկանիլ· կրել· գալտնել· ի ձեռն առնել· չարչել· գործ·ս·լանիլ· իրենց ինչե· — a, *a. accoutumé*, *e. ordinaire.* սովորալ· բնանկալ· ուսեալ· ասլետնել· սովի ինչե· վարուցե·

Usofrútto, *sm. usufruit*, m. վայելչք· վայելչանի պարգև· սնչ իւչ· հանուածի·

Usoliere, *sm. ganse*, f. *cordon*, m. խոհնան· կապ· սանդուռ· պատ·

Ussaro, *sm. hussard*, m. հնդեակ պահապանի· հնդեր ոճրչեր·

Usso, *sm. bohémien, diseur de bonne aventure*, m. իդձ· գիսի· գիսչեր· կնեխանե·

Usto, *sm. odeur qu'une bête laisse à son passage*, f. հնար· հոտ· չարաս· գազանաց· հոչականի իւչ· ետ·սոր···

Ustoláre, *vn. mourir d'envie. regretter, désirer* զանկալ ի·ետ·սոր· հաղթել ընդդէմ· հաղթի ընդդէմ· ետ·սոր· իսոսիլ·

Ustório, *sm. miroir ardent*, m. փիւռ հայելի· արեան ···ետ·

Usuale, *a. usuel*, *le. ordinaire.* սովորական· հասարակաց· ընդհանրական· սովի· օլտա·ն· սովի·

Usucapione, *v. Prescrizione.*

Usucapire, *v. 3 in* Prescrivere.

Usufruttare, *vn. jouir de l'usufruit.* վայելել ի պտուղս· ետ·սոր· հանուածի· սվնաս· ետ·սոր· օլտա·

Usufrútto, *sm. usufruit*, m. վայելուչք· վայելչք պտղոց· իւ·ետ·սոր· ետ·սոր·

Usufruttuário, a, *a. usufruitier*, *e. usufruitière.* վայելչք պտղոց· ետ·սոր· իւ·ետ·սոր· հանուածի·սոր· ետ·

Usúra, *sf. usure*, f. վաշխ· տոկոսիք· չարաչար· փոխարդիւ· հասուցիչ· (մասչ·)

Pagare, restituire con —, *payer, rendre avec usure.* տոկոսաւք չարաչանել· կրկնակի վճարել· հասուցիչ լիլ· պատուհասիլ· սնչ ետ· պատուհասելն·

Usurájo, } *sm. usurier*, m. վաշխառու· վաշխ·

Usurário, } *a. usuraire.* վաշխիկ· հասուցիչ·

— a, *a. usuraire.* վաշխիկ· վաշխական· հասուցիչ·

Usureggiamento, *sm. usure*, f. առնուլն վաշխ· փոխարդիւ· հասուցիչ սլե·

Usureggiare, *vn. prêter à usure.* տալ վաշխու· հասուցիչ իւչ վերջ·

Usuriere, *sm. usurier*, m. վաշխատաճառ· վաշխատոզով· հասուցիչ·

Usurpamento, *sm. usurpation*, f. 2. *usage*, m. չարչարանութիւն· 2· կարգ· սովորութիւն· ընդհանրութիւն· գործ·ս· ըստ ···ետ ընդ· 2· սովի·

Usurpáre, *va. user, faire usage.* 2. *usurper.* սովորել· ընդհանալ· 2· չարչարանել· գրաւել· յիշդեն վասին· գործ·ս·լանիլ· ինչ·· 2· ըստ ··· սեռ·ցուցիչ սլե· ընդ·հարտե·

Usurpatóre, trice, *s. usurpateur*, trice. չարչարանիչ· գործող· ըստ ··· ընդ·հարտե·

Usurpazione, *sf. usurpation*, f. չարչարանութիւն· զբօսանութիւն· ընդ·հարտե· գործողութիւն·

Utello, *sm. huilier, vinaigrier*, m. սնուի խոզոյ ևս· քացախաչոյ· իւ·ս· սիրեր գործ·

Utensili, *sm. pl. ustensiles, meubles de ménage*, m. pl. կահ· կազմածք· սնուիք գործողի· սպասք· ծլիս· իւ·ս·ք·

Uterino, a, *a. utérin*, e. արգանդի· 2· հասմանիչ· բաղի· 2· ընչ սնուածի·

Utero, *sm. matrice*, f. արգանդ· բաղի·

Utilare, va. *e n.* rendre utile, être utile. օգտակար. շահաւոր լինել, ծառեյ. խոհեմութ. ճոխութիւն ստեղծ, հընձոյ։

U'tile, *a.* utile. շահաւոր. օգտակար. պիտանի. ճոխութիւն. պերճութիւն. խոհեմ։

— sm. utilité, f. profit, m. 2. intérêt, m. շահ. օգուտ. շահելակատարեմն. 2. շահաւոր. փոխարդի. ճոխութ. տեսք. պերճութիւն. 3. հոգութիւն։

Utilità, *sf.* utilité, f. bénéfice, profit, m. շահ. շահելակատարեմն. օգուտ. ճոխութ. տեսք. պերճութիւն։

Utilitare,) *vn.* profiter, tirer du profit. օգ-
Utilizzare,) տել. շահել. ճոխութ դարձնել։

Utilmente, *av.* utilement, avantageusement. շահելակատարեմն. շահաւորդն օգուտեմն. ճոխութ եղեր. ճոխութ խոյս եղեր։

U'tre, *sm.* outre, f. տիկ. խոռոչ։

Utriàca, *sf.* thériaque, f. թերթիակ. իմիջոց։

U'va, *sf.* raisin, m. խաղող. խոշոր։

— spina, espèce de groseille, f. փշալից խաղող. պերճեան ձիերու խոշոր։

— passa, raisin sec, m. չամիչ. խոռոչ խոշոր։

Uvèa, *sf.* uvée, f. թաղանթի մը, ալաց. ծոռոգեանի ականջներուն։

U'vero, *sm.* mamelle, f. սոսկը. ծիծ։

U'vola, *sf.* la luette, f. սոսկը. պիտոյ ծիւ։

U'zzolo, *sm.* convoitise, f. désir ardent, m. ցնծութիւն. ցանկալութիւն. կազդացք. ալէ էեէեշ. ոգեյ։

V.

V, *sm.* la vigesima lettera del'Alfabeto e la quindicesima delle consonanti.

— cinq. ե. հինգ. հինգերորդ. դեր. դերչորեայ։

Vacante, *a.* vide, vacant, e. 2. qui vaque à, qui est adonné à. պարապորդ. գաղարկ, անգործ. թափուր. ունայն. 2. պարապող. մոգոյր. որ պաշտի. ոգու. խոշ. ոգուշ. 2. ձեչշ. ձեեր ելչ։

Vacanteria, *sf.* superfluité, f. գաղարկութիւն. աւելորդ իրք. ճոխութ. ըոշշոշշեշեր։

Vacanza, *sf.* vacance, f. 2. relâche, repos, m. 3. vacances, f. pl. congé, m. գաղարկութիւն. ամանիչք. 2. չարաճաճեմն. հանգիստ. 3. ատուրը պաշտպոց. չարաճաճեմն. հանգիստ յատմանէ. արձակուրդ. հոշշ. լչեեին. 2. խոռիչ. ֆոյտ. 3. խոյրոճոռն. խոռիչ ճոխութ։

Vacare, *vn.* vaquer, être vacant. 2. manquer, cesser. 3. manquer de. 4. être libre. 5. vaquer, s'appliquer. 6. se reposer, ne rien faire. թափուր ձալ. գաղարկ կալ. անգործանել. լինել. 2. պակասել. գաղարկել. 3. ոչ ունել. կարօտանալ. 4. հանգչել. ազատանալ ի զբաղմանց. պարապորդ լինել. 5. պատպել. զբաղել. պարապել. ձիա. ուշ. դնել. 6. հանգչել. չարաճանալ. գաղարկ. հոշշոշ. ոգ. ճոխութ. 2. ֆոռիչել. ֆոռոռոճ. պիտոյ. 3. չշոշոճ. հոշշոշ տեսք. 4. ֆոռոռոճութ. ոգոռ տեսք. 5. հոռճոյեեռ տեսք. ֆեր ֆոռճ. ճեչշոշ ելչ տոռ. 6. ինձիչ լինել. իւ իւլեեռեեռ. ըոշհոշոռոճ։

Vacato, *a.* a. manqué, cassé, e. 2. vide, vacant, e. etc. գաղարկալ. պակասալ. 2. ունայն. գաղարկ. ի թափուր. ճոռիչելչ. պիտոյ. ֆոռոռոճ։ 2. ոգու. խոշ. հոշշոշ։

Vacazione, *sf.* vacance, f. 3. manque, m. absence, f. գաղարկութիւն. 2. ընդ միջ հասանեցն. գոյ. գաղարկութ. 3. պակասութիւն. չգտանելն. հեռանալութիւն. հոշշոշելչեեն. ոգշոշ. 2. ոռոշշոշ տեսք. ֆեռոշելչ. ոգշոռճ. 3. ճոռիչելչ. իշոռճելչեեն. ճոռեեռոշոշ։

Vácca, *sf.* vache, f. 2. femme de mauvaise vie, f. կով. 2. բոզ. պոռնիկ. խեռ. 2. ֆոռեեռ. ըոռոռոռ։

Vacche, *pl.* vers à soie malades. 2. maquereaux des jambes. չերքար ծիլչեռ. 2. պիտակ պռոնկոց եւ ապտիզաց. խոռ. ինչեռնչեչ ոեչռ. իոռիչեռ ոեռճեոչեեչ. 2. զոռճ ոեռճեոչեչ։

Vaccara, *sf.* vachère, f. կին անգէտք. խեռ ևոռոչոռ ֆոռ։

Vaccarella, *sf.* petite, jeune vache, f. երինջ. ոիչ ոոռ։

Vaccaro, *sm.* vacher, m. անգէտք. խեռ ևոռոչոռ. ոշշոշ ցշոռճ։

Vacchetta, *sf.* petite vache, f. 2. cuir de vache, m. 3. journal de la dépense, m. երինջ. 2. մորճ արչառոց. 3. գիր ծախուց. ոիչ ոոռ. 2. ևեռ. 3. ոեճիչեռ։

Vaccina, *sf.* vaccine, f. 2. bouse, fiente, f. 3. chair de vache, f. պատեաստ (մարճիոց թերախով արչառոց). 2. քարի կովու. 3. վիս. չաղիչ կովու. ոշ. 2. ինչեռեռ. 3. խեռ երիս։

Vaccinare, va. vacciner. պատեաստել (զմարճիոս թերախով արչառոց). ոշ երիս։

Vaccinazione, *sf.* vaccination, f. պատեաստութիւն (զմարճիոս թերախով արչառոց). ոշ երիս։

Vacillamento, *sm.*) chancellement, m. vacil-
Vacillanza, *sf.*) lation, f. տատանութիւն. գեղեւելիք. գաղարութիւն. ոոշշոշելչ. ոոշշոռոռ։

Vacillante, *a.* vacillant, e. զազրուուն. գանգուուն. գանգաչական. ոոշշոռոռ. իիիիչեչեեռ։

Vacillare, *vn.* vaciller, chanceler. 2. hésiter, être irrésolu. 3. radoter, extravaguer. գանգաչել. գեղեւելել. զազրոիլ. 2. վարանել. ծիլ մնալ. 3. զրուիլ. բանգաչուիլ. ոոշշոռոռ. ոոշշոռոռ. 2. չեռոճելչեռեեռ. չեռոճեռեռ երիս. 3. ոոշշելշոռ. խոռ. ոոշշոռոռ։

Vacillazione,) *sf.* vacillation, f. 2. fig. ir-
Vacillità,) résolution, f. երերուիմն. զազրոիլ. 2. տարակուսանք. ծուիչ. երկմտութիւն. ոոշշելչ. 2. չեռոճեռ. ինչեռեռոռ։

Vacuare, va. évacuer. թափել. վիժել. չա-

Vacuazione, *sf.* évacuation, f. թափելն. բնկնուելն արտաքս. պղտորիս. ինեղբիլ կիմաբ։

Vacuità, *sf.* l'être vide, m. vacuité, f. դատարկութիւն։

Vácuo, *sm.* կեռմիտն. պղտորիս. խոռ տեղ։ — di passioni, apathie, f. անշարժութիւն. անպարկեշտութիւն. պասիս։

Vácuo, a, *a.* vide. 2. oisif, ve. 3. privé, exempt, e. 4. dépourvu, dénué, e. դատարկ. թափուր. ունայն. 2. պարապորդ. դատարկ. 3. ազատ. անդործ. ապահարկ. 4. զրկեալ. մերկացեալ. կապուկաբ. պղտ. 2. ինեղ. տխրտ. 3. ազատ. հասեղ. 4. մեռեալ։ պղտորիս։

Vadimónio, *sm.* promesse de comparaître en justice, f. ժամադրութիւն, խոստումն գալու դէպի յառաջիկայ դատաստանին պղտորիս էկբորիս։

Vádo, *sm.* gué, m. հետ. անցք. ինեկ. ինեկեիտ. ոտ իներ. ոտ։

Váfro, a, *a.* rusé, e. խորամանդ. չարխնդ. չարպարտեաս. խոտիտ. խուլ։

Vagabondáre, *vn.* errer, vaguer. 2. fig. se distraire. թափառել. յանել. 2. զբօսնուլ. զբաղել մտաբ. պղտ. տխրեր ինեկեիտ. 2. ձեռնհաս տուպրիտ. ինեղբիս ինեղբիս ինեղբեր ինեղեիտ։

Vagabondità, *sf.* vagabondage, m. թափառականութիւն. յանմանն. տխրպղտորիս. տուպրիտ ինեղբեր ինեղեիտ։

Vagabóndo, a, *a.* vagabond, e. 2. fig. distrait, e. 3. vagabond, libertin. թափառական. երթեկաբ եւ տատանեալ. մոլորական. 2. զբաղեալ. զբաղեալ մտաբ. 3. զատարկասէր. խառնաշունչ. չարաչար. ինեղիկ. տխրպղտորիս. պղտ ինեղ։ 2. ձեռնհաս տուպրիտ. ինեղբիս ոտ։ 3. խոտիտ։

Vagamente, *ac.* d'une manière vague. 2. gentiment, joliment. խառն ի խառն. առանց ընտրելոյ։ 2. ազնուապրիս. գեղեցիկ ինն. քաղիկ. բարի ինեղ. ինեղեիտ։ 2. խօսելս. լաւ ինեղ ինեղ։

Vagamento, *sm.* v. Vagabondità.

Vagáre, *vn.* vaguer, errer. 2. fig. divaguer. թափառել. յանել. մոլորել. 2. խառնիլ. երանել ի կարգէ բանից. տխրտ ինեղբեր։ 2. տեղականան ոգբոտական էբորիտ։

Vagatóre, *sm.* vagabond, errant, m. թափառական. ընդվզապատան. մոլորական. տխրտ. պղտ ինեղեիտ։

Vagazióne, *sf.* vagabondage, m. 2. fig. distraction, f. յանմանն. թափառանք։ 2. զբոսանիս. քաղցրութիւն ձայց. տխրեղեիտ. խոտտոտեղ։ 2. ձեռնհասեղեղ. ինեղիկեղ։

Vagellájo, *sm.* teinturier du grand teint, m. 2. potier, m. ներսոտանիկի։ 2. զբաղտ. պղտեզ. տոպրոտ։ 2. տեղնեղեիտ։

Vagellâre, *vn.* chanceler, balancer. 2. errer, aller çà et là. 3. n'être point attentif, être distrait. 4. radoter. գեղեցկել. գանգատել։ 2. մոլորել. պղտ տարբ յանել։ 3. չլինել ուշադիր. զբօսնուլ. զբաղել մտաբ։ 4. զառանդիկ բանգատալել։ տուպրտանան. ջնեղան։ 2. տանիտ. խոտիտ տերեր ինեղեիտ։ 3. ձեռնհաս ինեղեիտ։ տեղբ ինեղեիտ։ 4. խեղտուտանան։

Vagéllo, *sm.* cuve de guède, f. 2. réceptacle, m. chaudiere, f. տան, կաթսայ մեծ ներսոտանիկաց։ 2. տեղ. տան. ինեղան. պղտոր ինեղեիտ. ինեղիս։ 2. ինղ. ինեղան։

Vaghéggeria, *sf.* amourette, f. խանդագիտութիւն. տարփական հայեցուածք. ուշ ուշ պղտոր։

Vaghéggiare, *va.* courtiser une femme. 2. regarder avec complaisance. պղտոր. հայել տարփանաբ. պղտ գեղ։ 2. հայել համառիճաբ. քաղցրութիւնիս. ուշբ ուշ։ ուշ ուշ պղտոր, հայտ ուշ։ 3. խօսեռտոտ ուշ պղտոր։

Vaghéggiatóre, *sm.* adorateur, galant, m. տարփող. իգասէր. ուշբ։

Vaghéggiatrice, *sf.* amante, qui fait les yeux doux, f. տարփող. ցանկացօղ. տարփատր. հայեռտոտ։

Vagheggino, *sm.* damoiseau, galant, m. իգասէր. սիրող տիկնոջ. ուշբ։

Vaghétto, a, *a.* gentil, le. mignon, e. սիրուն. գեղեցկատես. ջնորհալից. ինեղեիտ. ինեղեիտ։

Vaghézza, *sf.* beauté, f. charme, m. 2. désir, m. envie, f. 3. plaisir, m. satisfaction, f. գեղեցկութիւն. գեղ. 2. ցանկալութիւն. իգեղ. 3. զուարճութիւն. հաճոյութիւն. ինեղեիտ. ինեղեիտ. 2. տրուտ. հովեռ. 3. ինեղեիտ ինեղեռտոտ։

Vagillare, Vagillazione, v. Vacillare, ecc.

Vagimento, *sm.* v. Vagito.

Vagina, *sf.* gaine, f. fourreau, m. 2. peau, f. պատեանք. 2. տարի. էբն. էռռոտոր. 2. տերէ։

Vagire, *vn.* crier. տնչ առաւ. լալ մանկանց. (կրճռոտ, հառոտ) ուլուիտ. դռռոտռոտ։

Vagito, *sm.* cri des enfants, vagissement, m. տնչ. լալիտ (մանկանց). (կրճռոտ) ուլռոտ։

Vàglia, *sf.* valeur, vaillance, f. 2. mérite, m. 3. valeur, f. prix, m. զօրութիւն. նշանաւորութիւն. քաջութիւն. 2. արժանիք. 3. յարգանք. ինեղբեր. ինեղբիս. ինեղեռտոտ. 2. ինղռոտ. ինեղեիտ. 3. տերէ։ տերէ։

Vagliare, *va.* cribler. 2. choisir, éplucher. 3. secouer, battre, maltraiter. 4. rejeter. մաղել. խարթալել. 2. ընտրել. սրբել. զանազանել։ * սարդիկ. 3. թօքի տալ. հարկադրել. խարթալել իբրեւ զցորեան. 4. մերժել. անգանձել. խոտտոտռոտիտ. խոտտոտռոտ ինեղբեր. 2. ինեղեռտոտ. պղտոռոտ. 3. ռռոտ ինեղեիտ. խոտտոտռոտ. տոտռոտ. 4. էբոտռոտ ինեղեիտ։

Vagliatóre, *sm.* cribleur, m. խարթալիչ. խոտտոտռոտ. ինեղեիտ։

Vagliatúra, *sf.* criblure, f. խառնուածոյ տիմիթք. ինեղեիտ։

Vàglio, *sm.* crible, m. 2. examen rigoureux, m. մաղ. ծղոյր. 2. սասարկ. անշեղորեն քննութիւն. ինեղ. խոտտոտռոտ. 2. ուշբ ինեղեիտ։

Vago, *sm.* amant, galant, m. տարփող. ցանկացօղ. Համեռտոտ։ ուշբ։

— a, *a.* errant, e. 2. vague. 3. joli, e.

agréable. 4. avide, désireux, se. Թափառական. 2. յաջողհաճել. անպպտ. փառքասէր. անհամառաս. 3. գեղեցիկ. ընդհարձակ. 4. փափաքող. ցանկացող. ախորհ. ընկ. լեզնի. 2. ֆորոբուկ. ախորհուկ. ղեկ. լեզնիկ. նոմալիսմ. լեզնիկի. 3. լեզնիկ. լեզնի. 4. ուշէ. արագ երեկ.

— av. gentiment, joliment. գեղեցիկ. գեղեցկապես. ազնուապես. լեզնիցնե. խուճապելելը.

Vagoläre, vn. vaguer. Թափառել. չտճել. լեզնիցնե. ոգէ. ուշէ լեզնիցնե.

Vaguécio, a, a. bellot, te. սակաս. Քիչ գեղեցիկ. վայելուչ. ու գոլշտ լեզնիկ.

Vainiglia, v. Vaniglia.

Vajájo, sm. fourreur, m. մորկեկագործ. մորգեցիս.

Vajáto, a, a. tacheté, bigarré, e. խայտաբաղետ. պիտակագեալ. ղեկեր ղեկեր. ղեկեղեկ.

Vajézza, sf. couleur bigarrée, tachetée, f. խայտագոյ. խայծուած. խայտարղետ գոյն. լեզնիլեզնի. լեզնիս բեռե.

Vájo, sm. petit gris, m. հիւսիսային թաւամեաս. 2. մորթ եւ մորթեալ հիւսիսային թաւամեայ. ղեկեղեկ ղեկեղեկ ղեր հագնել. 2. ղեկեղ գնալ ղեկել. ղեկեր.

— a, a. noirâtre, bigarré, tacheté, e. սեւամորթեալ. խայծուած. գորշախայտ. գորշաճաճանչ. լեզնիս. ղօշէրնեռ.

Vajoláto, a, a. noirâtre. սեւամ. սեւաներկ. ախորհ. ախորհ ուրբոռ.

Vajuóle, sf. pl. petite vérole, f. Տաղել ախտ.

Vajuóto, sm. իչէլեր խոռնէնէ.

— spurio, petite vérole volante, f. սուտ Տաղել. ոոռ լեզնիչ.

Valánga, sf. avalanche, f. հիւս. կոյտ ձեան. ֆոր իշէլեզնե ղօտ.

Valcáre, va. passer, trapasser. Հատանել. անցանել. անցանել ընդ. լեզնիչ. լեզնիչ.

Vále, sm. dernier adieu, m. բարեաւ, ողջ մնաս. Հրաժեշտ. յետին ողջոյն. ուլոռնա ըշ. Հարգալէ. ղօշեռ գալ. ղեղեռ.

Valéggio, sm. pouvoir, m. force, f. զօրաչիռն. կար. ֆաւվելեն. ֆոռրելեն.

Valénte, a. habile. 2. brave. 3. prudent, e sage. բանական. կարող. յաջողակ. ճարտար. Հմուտ. 2. քաջ. առաքելի. ղոզր. 3. խնամուն. Հանճարեղ. ղեկեղելէ. ախորհելեն. էլլեռոռ. 2. ելեն. ղեղռ. ղեռնաղռ. 3. ոճէլեռ. ֆելռոռելեն.

Valentemente, av. vaillamment. զօրաչիռնայ. քաջալեղնայ. ելեռալէ. լեզնոռ էլե. ղեղռաղեն.

Valentería, sf. valeur, f. արուեչիռն քաջ.

Valentía, sf. իմլեռեան. գործ քաջալեղնան. ելեռալէ. ղեղռաղելէ. լեզնոռ.

Valentuómo, sm. homme de mérite, courageux, m. այր քաջնաման. քաջնախրան. լեզնոռիլէ. ղեղռոռելեն ռոռռ.

Valénza, sf. v. Valore.

Valére, vn. valoir, avoir de la force. 2. être utile. 3. avoir du mérite, être vaillant. 4. mériter. être digne, valoir la peine. 5. coûter, valoir. 6. valoir, signifier. զօրանալ. զօրել. ունել զօրաչիռն. 2. օգտել. յօգուտ, պիտանի լինել. 3. արժանաւոր լինել. ունել արժանաւորութիւն. 4. արժանի արժանաւոր լինել. 5. արժել. 6. նշանակել. յայտ առնել. ֆոռր ոլռ. ֆոռրելեն ելեռելեն. ելեռ ելեռ. 2. ելեռռելեռ. ֆելռոռ, ղեղելեռ լինել. 3. լեզնոռիլէ, լեզնոռիլէ ոլռ. 4. լռալէ, ղոռնելեռելէ ոլռ. 5. ղեղռ. 6. Հանալ. ղեղռելեն ոլռ.

Valérsi, vp. se servir. պաշտել. ի կիր ոգ արկանել. ցարդել. ֆոռլռոռելեռ. լեռելեռալ լեզնոռ.

— sene, réclamer, appeler en justice. գանգրէ ի դատաստան. կեանս առնել. ֆոռլռ. Հանդիպելէ լռռլռռռ.

Valetudinário, a, a. valétudinaire, maladif, ve. ցաւած. Հիւանդոտ. Հարուածոռ. ելեռելեռ ղեղռ.

Valetúdine, sf. santé, f. առողջութիւն. ոռռլռէ. գեռ. ելեռ.

Valévole, a. valable, bon, ne. utile. լռռ. պիտանացու. չոգնական. ֆոռռելեռ. ղեղռ. ղեղելեռելեռ.

Valicabile, a. qu'on peut passer, guéable. ընդ որ մարթի է անցանել. լեզնիչ. լեզնիչի.

Valicare, va. passer, traverser. 2. guéer. 3. passer. 4. transgresser, passer les bornes. 5. surpasser. 6. s'étendre. անցանել ընդ. ճանապարհ Հատանել. 2. անցանել ընդ Հատ գետոյն. 3. անցանել ժամանակի. 4. անցանել զատ. Հատել զատ սահմանն օրինագանց լինել. 5. անցանել զանցանել. գլել. 6. տարածանալ. լեզնիչ. ղեղ. լեզնիչ. 2. լռռռ լեզնիչ. 3. (վ-բին) լեզնիչ. 4. ելեղելեռ լեզնիչ. (ելեռելեռ) ելեռռելեռռ. 5. ոլռռռռ. ելեռելեռ ոլռ. 6. (ռ-ռնել լռռլռռ) ելեռլռռ.

Valicatóre, sm. qui passe. 2. fig. transgresseur, m. անցանող. անցանելի. 2. օրէնագանց. պատբեռանագանց. լեզնիչ. 2. ելեղռռռ. լռռն. ֆոռռռռռռ լռռռռ.

Válico, sm. passage, m. 2. rouet, m. անցք. գնացք. Հատ. ելեռռ. 2. գործի ինչ. վայանելոյ. լեզնիչ. լեզնիչելեռ ելեռ. 2. լռռռռելէ.

Validaménte, av. validement. Հատաստատութեամբ. լռռռռռ. ռել ղոռելէ.

Validáre, va. valider, ratifier. վաւերական գործել. Հատատաստել. զօրաւոր առնել. ռռռղ լռռռելեռ. լռռռ ելեռելեռ. ֆոռռ ելեռելեռ.

Validità, sf. validité, f. Հատատաստութիւն. ռռղռռռռելեռ. ռռղռռռ.

Válido, a, a. robuste. 2. valide. զօրաւոր. Տարաւոռ. առողջ. 2. վաւերական. Հատատաստն. ֆռռվելեռիլէ. ռռռլ ելեռիլ. 2. ռռղռ. լռռռ. լեռռիլեռ ելեռռռռռ լեռռռ.

Valigia, sf. valise, f. 2. centre, m. գործ. պայուսակ. 2. որմնգիր. գանձակ. ճռռիռռռ. ելեռռ. 2. ֆռռռ.

Entrare in —, se fâcher, se mettre en colere. զայրանալ. ցանգռռլ. ի բարկութիւն ըրգռել. Հռռռլռռռռ. ելեռելեռռռռ.

Valigiáio, sm. bourrelier, bahutier, m. 2. colere, emporté, m. կազմիչ. չօրինիչ պայուսակաց. 2. բարկացող. վազդասիռ. Հեղռեցիկ. ճռռիռռռ ելեռռռ. 2. ելեղռռռռռռ. ելեռելեռռռռ.

Vallglótto, *sm. espèce de valise, f.* ապրանքային պարկ նավի ճամպրուկ, պայուսակ:
Valitúdine, *v* Valetudine.
Vallame, *sm. distance entre des vallons, f.* հոր. ձորձոր. տեղ:
Vallare, *va. entourer de fossés.* պատնեշել առու փորել. ջրհորներ կերտել. խոնավ տալ:
Vallàta, *sf. vallée, f. 2. tranchée, f.* հոր. ձավիտ. ձորձոր. 2. փոս. խրամ. պատնեշ. տեղեր. ջրհ. 2. խրամներ. ձրհորներ:
Vallato, a, *a. environné de fossés. 2. attesté, e.* փակված. պատնեշ պատնիշված. 2. վկայված. հաստատված. ջրհորներ. 2. ականջներ. նոր վկ. ներ. ձրհ:
Valle, *sf. vallée, f. vallon, m.* հոր. հոն.
Vallèa, *sf.dim.* ձորձոր. լեռանցաձեղք. տեղ. ձրհ. տեղեր. ձոր:
Vallètto, *sm. laquais, valet, domestique, m.* պատանի. ճամուկ. ապառատար. խնամեի. տեղ. տանեկ. ծառայող:
Valligiáno, *sm. habitant des vallées, m.* բնակիչ ձորհոց. հորց. տեղեր. ձրհոց ունեցող. տանեկ ծառայող:
Vallo, *sm. palissade, f. retranchement, rempart, m.* պատնեշ. պատնար. մարտկոց. ըղբահեղ. ներաթ. պնեղեր:
Vallonáccio, *sm. sombre vallon, m.* խոպան հոր. տեղեր. ֆորտնեը տեղեր:
Vallonàta, *sf. vallée, f.* հորձոր. հոր. տեղեր:
Vallóne, *sm. grande vallée, f.* հավիտ լայնահուն. մեծ ապառատ. տեղեր. կեներ ձրհ:
Vallonèa, *sf. noix de galle, f.* գիսոտ. հոզը:
Valoramento, *v.* Avvalloramento.
Valóre, *sm, valeur, f.* գին. 2. զրահելիություն. արտեմիություն. ապրելություն. արդեմը. արգահեր. դանո. ֆեյոն. տեղեր. 2. ծառայելիություն. ներաթ. ընտրանի:
Valoria, *sf. vaillance, bravoure, f.* արտեմիություն. քաջասիրություն. նկերնեւթ. վերտանեւթ. ներաթ:
Valorosamente, *av.vaillamment.* արտեմիաբար. քաջասիրաբար. նկերնեւթով իւր:
Valoróso, a, *a. valeureux, se. 2. efficace. քաջ. առատիեն. 2. ապդոյ. զորեղ. զօրատոր. նկերն. ձրհոտիեն. ներաթասիրաբ. 2. տեղերն. ներաթներւթ. գործատիր:*
Valsènte, *sm. prix, m. 2. capital, m.* գին. 2. գլուխ (գնելոյ). դանո. տեղեր. 2. տերմեր:
Valúra, *v.* Valoria.
Valúta, *sf. valeur, f. prix, m. 2. force, f. 3. capital, m. biens, m. pl.* գին. յարդ. արժեկություն. 2. զրահելիություն. զոր. կար. 3. գլուխ (գնելոյ). առագաստեր. դանո. տեղեր. 2. ֆանվեներ. ներաթներ. 3. տերմեր. ֆոն:
Valutáre, *va. priser, estimer.* գին հասանել. արմանել. դանո տեղեր:
Valutazióne, *sf. evaluation, f.* գինս հասանելն. դանո տեղեր:
Vámpa, *sf. flamme, f. fig. désir ardent, m. pop.* 2. *accès, m. chaleur, f. pop. (inform).* տեղեր. 2. տրբաս. հատրեն. ոբեր:
Vampeggiáre, *vn. flamboyer.* շողալ. բոց հասանել. փայլատակել. ոբերնեւթներ:
Vampiro, *sm. vampire, m.* ձիւաղ. ինչ. ոգեր նավ գին:
Vámpo, *sm. flamme, f. 2. éclair, m. բոց. 2. փայլատ. ոբեր. 2. ընչեր:*
Menar —, *se mettre en furie, tempêter. 2. s'enorgueillir, se glorifier.* կասարել. զայրանալ. 2. ամպարշատանել. պարծել. ֆոնդոտրեր. ներներ. 2. պերազրեներեր. հոզբաբերներ:
Vanaglória, *sf. vaine gloire, f. orgueil, m.* անպարծանելիություն. ամպարշատանելիություն. հոզբաբերներ. ոներներեր:
Vanagloriarsi, *vp. se glorifier.* ամպարշատանել. անպարծել. ներներեր. ֆոնդոներանել:
Vanaglorióso, a, *a. plein de vanité, glorieux, se.* անպարծ. ամպարշատան. հոզբաներ. ֆոնդոն. հոզբաբ:
Vanamente, *av. vainement.* անպարծությամբ. անպարծանելով. 2. ընդ վայր. վայրապար. ի դատեր. ի զուր. հոզբաբերներ. 2. զբ. ներ. ներեր. ֆոնդեր:
Vanáre, *vn. rêver, radoter.* ցնորել. բանզագռել. զառանցել. ոներներեր. ներներեր:
Vaneggiaménto, *sm. folie, fureur, f. délire, m.* մոլեգնություն. կատաղություն. յիմարություն. զառանցանք. ներներեր. ներներեր. ոոյներներ:
Vaneggiáre, *vn. radoter, faire des extravagances. 2. se vanter. 3. être vide. 4 manquer, manquer son coup. 5. souffler légerement.* բանդագռել. զառանցել. ոոյանալ. 2. պարծել. պանծալ. 3. իմաստալ. անայի լինել. 4. խանգարել. ոոյներ զել. վրիպել. 5. շնչել. ձգտիվ. ներներեր. ներներեր. ոոյներներ. 2. ներներերներեր. ներներեր. 3. դել. ոբեր. 4. ոոյ. ներ. ներ:
Vaneggiatóre, *sm. radoteur, rêveur, m.* զառանցող. ցնորող. ապիսակալ. ներներեր. զոոներ:
Vanerèllo, a, *a. un peu vain, e.* պարծակի. մոլոր մի անպարծ. հոզբաբ. ներներեր:
Vanezza, *v.* Vanità.
Vánga, *sf. bêche, f.* քահ. փայտատ. ներ. ֆոոներ:
Vangajuóle, *sf. pl. truble, f. ecalots (de pêcheurs).* ներ նավի. ոներներեր. ներներեր:
Vangare, *va. bêcher.* բրել զերկիր. պերել. ներներեր. ֆոոներ:
Vangata, *sf. coup de bêche, m. 2. terre bêchée, f.* ձարտան բահի. 2. երկիր բրեալ. ներ. ոբերներ. 2. ֆոոներեր (ներ, ներներ):
Vangatúra, *sf. action, temps de bêcher. 2. terre bêchée, f.* բրելի բահի. 2. ժամանակ բրելոյ. ներներեր. ֆոոներ. 2. ֆոոներ. ներներներեր ներեր:
Vangélico, a, *a. évangélique.* ավետարանական. ներներ:
Vangèlio, *sm. évangile, m.* ավետարան. ներեր. ներեր ներեր:
Vangelista, *sm. évangéliste, m.* ավետարանիչ. ավետարանագիր. ներներեր. ներներ ներեր:
Vangelistáre, *sm. le livre des évangiles.* գիրք ավետարանաց. գիրեան ներներ:
Vangelizáre, *va. évangéliser, prêcher l'évangile.* ավետարանել. քարոզել զավետարան. ներներ ներեր ներ ներ:

Vangélo, *sm.* ևangile, m. ահեաթան ընծիլ.

Vangile, *sm.* support de la bêche, sur lequel on appuie le pied pour l'enfoncer dans la terre. ոդն, ուս. ինդուել բահի. պետի ի-ինչ-ոե դասե-ի իբե.

Vanguardia, *sf.* avant-garde, f. առաջապահ.բ. լարի-ոելը. լարի ելնիս.

Vaniglia, *sf.* vanille, f. Համեմատ բոյս ինչ Ա.մերիկայ. Վանիլիս.

Vanire, *vn.* s'évanouir. ի չիր դառնալ. առերեւոյթի լինել. ի երեւոյթե, նայելոե ելմե.

Vanità, *sf.* vanité, futilité, inutilité, f. ընդունայնութիւն. դաղրուժիթիւն. սնոտիք. անապատնութիւն. պղտիկ. ֆանֆիկ. ֆուֆ ոեվիպլիե. ըստրոր.

Vanitóso, a, *a.* vaniteux, orgueilleux, se. փառասէր. սնապարծ. ընդունդնապարծ. հոչակ. ինչ. ելնիսնելու.

Vänni, *sm. pl.* les plumes des ailes, f. pl. 2. les ailes, f. pl. փետուրք թեւոց. 2. թեւք. ֆաննո ին-ուլերի. 2. ֆաննո.

Váno, a, *a.* vain, e. 2. périssable, passager, e. 3. orgueilleux, se. 4. inutile, futile, chimérique. ունայն. գաւարի. 2 կորսուած. անցական. 3. հպարտ. փառասէր. 4. ընդունդնայն. մտացածին. սնոտի. պղտ. 2. ֆանի. ելնիմի. 3. հոչակ. ելնիսնելու. ինդեր. 4. ֆանիսնիկ. ին-ուլիս. ոե-ուլիս.

In —, en vain, inutilement. ի գուր. վայրապար. ի ղնայեր. պղտ ելնիսնե. նանիլե.

— *sm.* le vide, m. 2. frivolités, f. pl. դատարկութիւն. գաւարի վայր. 2. սնոտիքներ. 2. պղտ ելնի.

Vantaggiare, va. surpasser. գանցնել. առաւելուլ. գեր ի վերոյ լինել. ուլսե. ելնիսե. ի-ուլիս ելլսե.

— *vn.* profiter, tirer de l'avantage. օգտել. չահել. ինե իրեն. ֆանիս ելնիսրսե.

Vantaggiato, a, *a.* excellent, e. 2. aisé, e. large. ազնուական. ընտիր. առաւել. 2. գերեալ. լայն. ընդարձակ. ալե. ևոսիրելիր. ոելնելր. 2. ինելե. ֆալլ.

Vantaggio, *sm.* avantage, m. supériorité, f. 2. avantage, profit, m. 3. bonheur, m. 4. (t. d'imp.) galée, f. առաւելութիւն. պարծանք. բարձրութիւն. 2. չահ. օգուտ. 3. փառասրութիւն. երջանկութիւն. 4. առաքական գնեայ գնարկեալ նշանագիրան. ի-ուլիս. ի-ինելիս. 2. ֆանիս ոեր. 3. ի-ալ. ևերոեր. 4. ի-ուլիսներ ոեելնելիս ի-ուլսրե ֆալոնե գեր ի-ուլիս.

Giucatore di —, trompeur, m. խաբեպոյ. ալ-ուլիչ.

Da —, de plus, davantage, encore. առաւել. եւ. եւս. ֆոհո ելնոե.

Vantaggiosamente, *av.* avantageusement. օգտե. չահելութեամբ. ֆանիս իլե. ոեր ըլս.

Vantaggióso, a, *a.* avantageux, se. 2. utile, bon, ne. commode. օգտաճարակ. չահաժողով. 2. օգտակար. չահաւէտ. չահաբեր. ևոսիրելիս գործ. 2. ֆանիսելի. ոեհնիսելիս. ձգուրլսե.

Vantagione, *sf.* ⟩vanterie, vanité, f. սնապարծութիւն.

Vantamento, *sm.*⟩պարծութիւն. մեծապատիւն. հոչակութիւն. ինդեդիր. ոեալիսրելե.

Vantare, *va.* vanter, louer, célébrer. գովել. բարձրացուցանել. եւդիր. ֆոհո լինել.

Vantársi, *vp.* se vanter, se glorifier. 2. promettre, se faire fort. պարծել. պանծալ. 2. խոստանալ. պերոիրելնելե. ևոսիրելնելե. ինալսրե. 2. ինե լինել. ոելով ինոնիսե.

Vantatóre, *sm.* vantard, glorieux, m. մեծապատ. մեսպարծ. պարծուկ. հոչակարար. պ-ուրդ-ուրդ.

Vantazióne, ⟩*sf.* fanfaronnade, vanterie, f.

Vanteria, ⟩մեծապատութիւն. պարծանք. հոչակարարիլիս. պերոիրե ոեչլսե. ֆերոր.

Vantevole, *a.* vaniteux, orgueilleux, se. հպարտ. մեսպարծ. ի-ֆրուլը. հոչակաբար.

Vänto, *sm.* vanterie, f. 2. louange, f. éloge, m. victoire, f. 3. avantage, m. 4. confiance, assurance, f. մեսպարծութիւն. մեծապատութիւն. 2. գովաբանութիւն. փառաբանութիւն. յաղթութիւն. 3. առաւելութիւն. 4. վստահութիւն. խոստումն. եւդիրոեր. ոերոիրելնելե. 2. ֆոհո. ֆեֆո. ևեսիրելիչ. 3. ի-ուլիսներ. 4. ևիչերոեր. ևոսիրե.

Vánvera (a), *av.* au hasard. լսա գիպուց. բաւ ինչ. ևիչերֆեֆելե.

Vápido, a, *a.* évaporé, e. tendant à l'acide. ցոլացեալ. ի-ուլորդ ի գոլորշւոյ. դոռոշելոե. դոռոշոսելոե.

Vaporabile, *a.* volatil, e. qui peut s'évaporer ցոլանալն. ցնդականն. որ ի գոլորշի լուծանի. հեղուս. փոխ ելնիս. ֆոհո ոեիրե.

Vaporabilità, *sf.* volatilité, f. ցոլանալութիւն. դոռոիրելնելոե.

Vaporare, *va.* exhaler, pousser des vapeurs. հնչել. արձակել գոլորշի. դոռոր ոելնե. ևի-ոե ելնե.

— *vn.* s'évaporer. լուծանել ի գոլորշի. ցոլանալ. գնդել. դոռոելնելե. դոռոերելնելոե. դոռոոր ոելնե.

Vaporazióne, *sf.* évaporation, f. ցոլանալն գոլորշւոյ. դոռոելնելոե.

Vapóre, *sm.* vapeur, f. չոգի. գոլորշի. դոռոր. դոռոիրե.

Battello a —, bateau à vapeur, m. չոգնաւ. ոելեչ լսոի լեփոլ.

Carrozza a —, locomotive, f. չոգեկառք. ոելեչ սրդոռոր.

Vaporévole, *v.* Vaporabile.

Vaporità, ⟨*sf.* exhalaison, vapeur, f. չնչն.

Vaporosità, ⟩չնչին պատկառ. չոգի. դոռորելնելոե.

Vaporóso, a, *a.* plein de vapeur. լի չոգնաւ. դոռոլսրելր.

Vapulazione, *sf.* action de battre, f. 2. châtiment, m. գանգ. 2. պատիժ. ֆոյոե. 2. ֆեչ.

Varare, *va.* lancer un vaisseau. 2. aborder. խառնել. իջուցանել գնաւն ի ծով. 2. մօտել. մերձեցուցանել (գնաւն ի ցամաք). ևեչլսե ոեեչլսե եոոսիրե. 2. (ևեչլսե ֆոյոե) եոոսիրելրսրե.

Varcare, *vn.* passer, traverser. անցանել. հատանիլ. անցանել. ևիչերե. ալ-ուլե.

— *va.* transporter. անցուցանել. ևեչլերե.

Várco, *sm.* passage, m. անգք. ևեչե.

Variábile, *a.* *variable, inconstant, e. volage.* փոփոխական. անհաստատ. յոդղոդդ. փոխելիք. դէպքերը. փոխերը.

Variamènte, *av.* *diversement, différemment.* այլայլութեան. այլապէս. դանազան բոլոր.

Variamento, *sm.* *variation, inconstance,* f. *changement,* m. այլի այլի. դանազան գալ-նալ կերպարանք. փոփոխութիւն. յոդղոդդութիւն. տեղափոխութիւն.

Variánte, *a.* *different, changeant, e.* այլայլկերպ. աննման. դէպքերը. դանազան. ի փոխելիս.

Variánza, *sf.* *variété,* f. այլայլկերպութիւն. դէպքերը փոփոխութիւն. ըստ դէպքերը.

Variáre, *va.* *varier, changer, diversifier.* փոփոխել. այլայլել. այլայլկերպել. տեղափոխել. ի տեղի ի տեղ.

— *vn.* *différer.* այլայլիլ, այլեւայլ լինել. տարբեր. դանազան. ի տարբ ելմիս.

Variatamènte, *v.* Variamente.

Variato, *a,* *a. varié, changé. e. 2. différent, divers, e. 3. volage, inconstant, e.* այլայլեալ. փոփոխեալ. 2. այլայլկերպ. այլեւայլ. դէպքերը. 3. յոդղոդդ. յեղյեղուկ. դանազան բոլոր ելմիս. տեղափոխեալ. 2. դանազան բոլոր. դարձ. 3. տարբ դէպքերը տեղափ. տեղափ.

Variazióne, *sf.* *variation, différence,* f. 2. *changement,* m. այլայլկերպութիւն. բնաթափութիւն. խառը. 2. փոփոխութիւն. ի տարբ տալը. 2. տեղափոխութիւն. ի բերդելիս.

Variegğiare, *v.* Variare.

Varietà, *sf.* *variété,* f. 2. *changement,* m. *variation,* f. 3. *différence, diversité,* f. դանազան կերպարանք. դէպքերը դանազան. 2. փոփոխութիւն. 3. խառը. այլայլկերպութիւն. բերելու բերելիք. տեղափոխութիւն. 2. ի բերդելիս. տեղափոխելիք. 3. ի տարբ տալը տեղ.

Vário, *a,* *a. différent, varié, e. 2. léger, inconstant, e. volage. 3. bigarré, tacheté, e.* դանազան. այլեւայլ. դանակ դանակ. 2. ի բերելիս. անշաստատ. յեղյեղուկ. 3. այլայլատատ. գունագոյն. երբեմն երբեմն. բերելիս բերելու. 2. տեղափոխելիք. ի տարբ տալը. 3. բիծ բիծ. ալեծաղ.

Váro, *a,* *a. courbé, inégal, e.* կոր. անհարթ. ելուէ.

Vasájo, *v.* Vasellájo.

Vascello, *sm.* *vaisseau,* *m.* նաւ. լեռ.

Vascolóso, *a,* *a. vasculaire.* լի անօթոյ. լեռ տարբերը.

Vasculáre, *a.* *vasculeux, se.* լի անօթոյ. տարբերը.

Vase, *v.* Vaso.

Vasellággio, *v.* Vasellame.

Vasellájo, *sm.* *faïencier,* m. կաւագործ. խեցագործ. լինի խաղալըր. ծաղկըր խաղալ.

Vasellâme, } *sm.* *vaisselle,* f. անօթք.

Vasellaménto, } տպագր. ծաղկըր.

Vasellettièra, *sf.* *cassette,* f. արկղ անօթոց. խաղի տեսիլ. տանդերը.

Vasellière, *v.* Vasellájo.

Vasèllo, *sm.* *vase, petit vase,* m. 2. *navire,* m. անօթ. անօթ փոքրիկ. 2. նաւ. տեղ. 2. լեռ.

Váso, *sm.* *vase, vaisseau,* m. անօթ. անօթ. տոպ.

— da fiori, *bouquetier,* m. անօթ ծաղկանց. լինելի ծաղկ. լինելիք.

Vasi, *pl.* (t. d'anat.) *vaisseaux,* m. pl. 2. (t. di stamp.) *culs-de-lampe,* m. pl. անօթք. երակք. խողովակք մարմնոյ. 2. զարդք եղեալք ի կատարած գլխոյ գրոց. տառերը. ծան տառերուըն. խելուըն. 2. տիտղոսներ ընդհանուր անուանեալ դասէն լինելիք.

Vassálla, *sf.* *vassale,* f. Հպատակ. Հնազանդեալ. ըստ.

Vassallággio, *sm.* *vasselage,* m. 2. *quantité de vassaux,* f. Հպատակութիւն. արքանեայ կալութիւն. 2. բազմութիւն Հպատակելոց. Հպատակք. ի ծառայութ. Հպատակ. ծառայութ. Հպատակ. 2. ծառայ. ըստ.

Vassállo, *sm.* *vassal,* m. 2. *domestique,* m. Հպատակ. ի ծառայութ. Հնազանդեալ. Հրամանատու. 2. ծառայ. պատանի. ըստ. ծառ. 2. տանէտ. ի ընտանիքը էստ.

Vassójo, *sm.* *plateau,* m. մեյնի գլխոյ ի կրել բիր. ի տ ի ընտանի գալ ի ընտանի էստ. ծառ ի օգտ ալեի.

Vastamènte, *av.* *amplement.* լայնապէս. ընդարձակապէս. ի ծառ ալեի.

Vastezza, *sf.* *étendue,* f. ընդարձակութիւն. տարածութիւն. ի. ի ծառ ալեի.

Vastità, *sf.* *grande étendue,* f. 2. *dévastation,* f. *dégât,* m. լայնատարած ընդարձակութիւն. տարածութիւն. 2. քանդումն. աւեր. ի ծառ ալեի. ի ծառ. ի ծառ.

Vásto, *a,* *a. vaste, spacieux, se.* ընդարձակ. լայնի լայնատարած. ի ծառ. ի ծառ.

— *sm.* *la mer,* f. Հանատարած. ծով. ի ծառ.

Vâte, *sm.* *poète,* m. 2. *prophète, devin,* m. պատգամ. Հնարաւոր բանասանդ. 2. մարգարէ. ի գալ ալեի. 2. ի ծառ.

Vaticinánte, *sm.* *prophète,* m. մարգարէ. ընդհանուրապէս. ի ծառ ալեի.

Vaticinare, *vn.* *deviner, prophétiser.* ընդհանուր. մարգարէանալ. ալեի ալեի.

Vaticinazióne, *sf.* } *prédiction, prophétie,* f.

Vaticínio, *sm.* } 2. *science, art de prédire, de deviner.* կանխատեսութիւն. մարգարէութիւն. 2. ընդհանուր. գիտութիւն, արուեստ ըստ ծանուցանելոյն. ի ծառ ալեի. ի ծառ ալեի. 2. ի ծառ ալեի. ի ծառ ալեի.

Vatti con Dio, *int.* *Dieu vous bénisse!* Տէր տացէ քեզ. Տէր օրհնեցի. Տէր ընդ քեզ. Աստուած վերը.

Ve, *av.* *là, là-bas,* y. անդ. անդէն ի խոնարհ. ալ ալեի.

— *pr. vous.* 2. *à vous, vous.* զձեզ. 2. *au lieu de* ձեզ. ալեի. 2. ալեի.

Vecchia, *sf.* *une vieille,* f. պառաւ. ծօն ծարբ.

Vecchiája, *sf.* *vieillesse,* f. ծերութիւն. տարեկութիւն. խնդութիւն. ի ծառ.

Vecchiárda, *sf.* *méchante vieille,* f. պառաւ չար. չարաբարդ. ծարբ ծարբ.

Vecchiárdo, *sm.* *méchant vieillard,* m. չարբաներ. ի ծառ. ալեի ալեի.

Vecchiccío, *a,* *a. qui commence à vieillir.* ծերանալի. երեց աւագ. ալեի ի ծառ.

Vecchierélla, *sf.* bonne vieille, f. պառաւեալ։ անդեակ գառապրդ։ ֆէռ ֆեռ՚ուշ, ֆօռ֊ռ֊ուշ։

Vecchierélo, *sm.* bon vieillard, m. յետնադեր։ գառաւեալ։ աքսոր։ ֆէր ինինչ։

Vecchiétto, *sm.* vieillot, vieillard, m. 2. vieillard fort vif, m. տիտառպրդ։ գառաւեցեալ։ 2. ծեր ժիր։ ինինչ։ ֆօռ֊ռուշ։ 2. ծեր ինինչ։

Vecchiézza, *sf.* vieillesse, f. ծերութիւն։ ծերպիճ։ 2. կանխահասիճ, հնամեայ ծառ ամառակի։ 3. ծերք։ ինինչուշ։ ֆէրւշ։ 2. ֆէ֊ռ֊ուշ ֆեռ՚ուն։ ֆէ ֆեռ՚ին ինչ։ 3. ինինչուշ։

Vécchio, *sm.* vieillard, vieux, m. ծեր։ հին։ առապրդ։ աքսոր։ ինինչ։

— a, a. ancien, ne. vieux, eille. usé, e. 2. grand, e. հին։ կարեկաց։ կարեսիր։ ամրեալ։ 2. մեծ։ առատիկ։ անհարիր։ ֆէռ։ ֆեռ՚ին։ ֆէ ֆեռ՚ին։ 2. պատ֊ռ֊ուշ։

Vecchióne, *sm.* homme respectable par son âge, vieillard, m. ծերուիճ։ ծեր մեծապատիւ։ ինինչ։ դռռ֊ ռռռ՚։

Vecchiótta, *sf.* vieille bien portante, f. պառաւ ժրադրչուհի։ ֆռ֊ռ֊ինչ։ պէռ ֆեռ֊ռուշ։

Vecchiótto, *sm.* vieillard robuste, m. զօրաւոր ծեր։ ֆռ֊ռ֊ինչ ինինչուշ։

Vecchiúccio, *sm.* vieillard infirme, m. տկար, ցաւագին ծեր։ ֆռ֊ռ֊ուշ, պէռ֊ռ֊ինչ ինինչուշ։

Vecchiúme, *sm.* vieux haillons, m. pl. ցեղացորք։ հնոտիք։ ֆռ֊ռ֊ուշ, ֆռ֊ռ֊ինչ ֆռ֊ռ֊ուշ։

Véccia, *sf.* vesce, f. մինի։ դռռ֊ռ֊ուշ պէռ ֆռ֊ռ֊ուշ։

Vece, *sf.* tenant la place, m. 2. devoir, m. fonction, f. ներկայացուցիչ։ 2. պարտք։ պաշտօն։ գործ։ ինչինչ ինռ֊ռուշ։ պռռ֊ռ֊ուշ֊ռ֊ինչ։ ինչ֊ռ֊ուշ։ 2. ֆռ֊ռ֊ուշ։ ռռռ֊ռ֊ուշ։ ֆռ֊ռ֊ուշ։

Prendere le —, le veci altrui, prendre, tenir la place de qn. remplir ses fonctions. փոխառակ կալ։ ներկայացուցիչ լինել։ կատարել գործառնութիւն։ ինչինչ֊ռ֊ուշ, պռռ֊ռ֊ուշ ռռռ֊ռ֊ուշ։ պէռ֊ռ֊ուշ ինչինչ ինռ֊ռուշ։

In —, *au lieu, au nom, à la place de, pour, à cause de, à cause de*, փոխառակ։ ընդ։ ինչինչ։

Veccecancelliere, *sm.* vice-chancelier, m. երիցագոյն առաջադիր։ ինչինչ պռռ֊ռ֊ուշ։

Veccecónte, *sm.* vicomte, m. փոխառակ կոմսի պէս։ կրակը կոմս։ ֆռ֊ռ֊ուշ ռռռ֊ռ֊ուշ։ պռռ֊ռ֊ուշ ֆռ֊ռ֊ուշ։

Vecórde, *a.* lâche, méchant, e. վատասիրտ։ վատ։ ֆռ֊ռ֊ուշ։ ռռռ֊ռ֊ուշ ինռ֊ռուշ֊ռ֊ուշ։

Vedénte, *sm.* la vue, la faculté de voir, f. տեսանելիք։ տեսողական զգայութիւն։ ֆռ֊ռ֊ուշ ռռռ֊ռ֊ուշ ռռռ֊ռ֊ուշ։

— *a.* voyant, qui voit. տեսող։ տեսանող։ ռռռ֊ռ֊ուշ։

Vedére, *va.* voir. 2. voir, chercher, tâter. 3. savoir. 4. voir, examiner. 5. ouïr, entendre, apprendre. 6. s'apercevoir, reconnaître, comprendre. 7. faire attention, considérer, remarquer. տեսանել։ 2. գիտել։ դատել, խորհրդել։ 3. գիտել։ 4. տեսանել։ քննել։ 5. լսել։ իմանալ։ ուսանել։ 6. իմանալ։ ճանաչել։ երկրորդել։ Հասու լինել։ 7. միտ դնել։ զմտաւ անել։ դնտանել։ ներդիտ։ 2. ուշ ընդունել։ խոհեմանալ։ 3. տպչինք։ 4. ռռռ֊ռ֊ուշ։ ինչինչ ինռ֊ռուշ։ 5. ինչինչ֊ռ֊ուշ։ ռռռ֊ռ֊ուշ։ 6. ռռռ֊ռ֊ուշ։ ռռռ֊ռ֊ուշ ռռռ֊ռ֊ուշ։ ռռռ֊ռ֊ուշ։ 7. ռռռ֊ռ֊ուշ։ ռռռ֊ռ֊ուշ։ ռռռ֊ռ֊ուշ ռռռ֊ռ֊ուշ։

— via come, chercher un moyen. խոհրդել։ Հնարս բնչ։ ստեր, նեղ։ ռռռ֊ռ֊ուշ ռռռ֊ռ֊ուշ։

— il bello, connaître l'occasion favorable. գայտնել ժամանակն բարւոյ ի կիր արկանել։ ֆռ֊ռ֊ուշ ինչինչ ինչինչ֊ռ֊ուշ։

— le stelle, voir les étoiles à plein midi. ցաս. ահն յանձին զգալ։ ռռռ ռռռ ռռռ֊ռ֊ուշ։ ռռռ֊ռ֊ուշ ռռռ֊ռ֊ուշ։

Dal — al non —, en un clin d'œil. վաղ վաղանի։ չափան ինսիսական։ ինչ֊ռ֊ուշ ինռ֊ռուշ֊ռ֊ուշ։

Darе a —, faire connaître. 2. faire accroire. ծանուցանել։ տեղեակ առնել։ 2. ցուցանդցանել։ պնչինչ։ 2. ֆռ֊ռ֊ուշ։

Farla — attirá, l'emporter sur. յաղթանակել։ մրծոյեցուցանել։ ներկայացուցանել։ ռռռ֊ ռռռ֊ուշ։

— sm. la vue, f. 2. prudence, sagacité, f. տեսանելիք։ 2. իմաստութիւն։ ծագուցութիւն։ ինչ֊ռ֊ուշ։ ինչ֊ռ֊ուշ։ 2. ինչ֊ռ֊ուշ։

Vedétta, *sf.* vedette, f. դիտանդ։ պեռի, ֆռ֊ռ֊ուշ ինռ֊։

Stare alle vedette, *faire la garde, être aux aguets.* դիտել։ դէտանի։ պահ առնել։ ինչ֊ռ֊ուշ։

Veditóre, *sm.* spectateur, observateur, m. 2. douanier, m. 3. sentinelle, f. դէտ։ տեսող։ 2. մաքսատուր։ մաքսապետ։ 3. պահակ։ պահակատան ինչ֊ռ֊ուշ։ ֆռռռռռ։ 2. ինչ֊ռ֊ուշ։ 3. պէռ։ ֆռ֊ռ֊ուշ։

Vedova, *sf.* veuve, f. 2. fig. seule, délaissée, f. պսրի։ 2. վերկաց անապի։ ռռռ֊ռ֊ուշ։ 2. դռռ֊ռ֊ուշ։ ինչ֊ռ֊ուշ ռռռ֊ռ֊ուշ։

Vedovánza, *sf.* veuvage, m. պսրութիւն։ ռռռ֊ուշ։

Vedováre, *va.* rendre veuf, veuve. 2. fig. priver, dépouiller. զպսրութիւն Հատուցանել։ պսրի առնել։ 2. գրկել։ թափազանցանել։ վերկացուցանել։ ռռռ֊ ինչ֊։ ռռռ֊ ինչ֊ռ֊ուշ։ 2. Հանում ինչ֊։ ռռռ֊։

Vedovélla, *sf.* jeune veuve, f. պսրի մանր։

Vedovétta, ինչ֊ռ֊ուշ։

Vedovile, *sm.* douaire, m. 2. deuil, m. ժառանգութիւն, Հատ պսրոյ։ 2. Հագուստ սգոյ։ ինչ֊ռ֊ուշ ռռռ֊ռ֊ուշ ինչ֊ռ֊ուշ։ ինչինչ֊ռ֊ուշ։ 2. ռռռ֊ռ֊ուշ։

— *a.* de veuf, de veuve. պսրոյ։ պսրանձան։ ռռռ֊ռ֊ուշ ինչ֊ռ֊ուշ։

Vedovíta, *sf.* veuvage, m. պսրութիւն։ ռռռ֊ռ֊ուշ։

Vedovo, *sm.* veuf, m. պսրի։ անկին։ ռռռ֊։

— a, a. seul, e. sans compagnie, privé, e. միայն։ անոգնական։ առանձնական։ ռռռ֊ռ֊ուշ։ ռռռ֊ռ֊ուշ։

Veduíta, *v.* Vedovità.

Veduta, *sf.* vue, f. 2. perspective, vue, f. 3. l'objet qu'on voit, m. տեսանելիք։ 2. Հայեցուած, տեսիլ (տեղւոյ իրիք)։ 3. երեւելիք, տեսանելի իրք։ ինչ֊ռ֊ուշ։ ֆռ֊ռ֊ուշ։ ռռռ֊։ 3. ինչ֊ռ֊ուշ։ ինչ֊ռ֊ուշ ռռռ֊։

Far —, faire semblant, montre de. կերպանալ։ պատեանալ։ կեղծանալ։ ռռռ֊ռ֊ուշ։ ռռռ֊ռ֊ուշ ինչ֊ռ֊ուշ։ (ինչինչ֊ռ֊ուշ) ինչ֊ռ֊։

Vedutaménte, *v.* Visibilmente.

Veduto, a, *a.* *vu*, *e.* տեսեալ. Ի֊երևութական֊ել։

Far —, *faire croire, faire semblant.* 2. *faire connaître.* Կարծեցուցանել, Կերպա֊նանել. պատմանել. 2. յայտնել. Ծանու֊ցանել. տալբիս Ի֊երևելիչ. ուրիմ. ար֊տարանք. 2. Խոշորանք. ի֊ընծա֊րանք։

Veemente, *a.* *vehément*, *e.* սաստիկ. բուռն. Հ֊ուժգնական։ Խստեալ։

Veementemente, *av.* *avec véhémence.* սաստ֊կաբեմաբ. բռնութեամբ. ուժգին. Խստ֊ալ։ Հ֊ուժգին. Խստ֊ին։

Veemenza, *sf.* *véhemence*, f. սաստկութիւն. ուժգնութիւն. Խստ֊ութիւն։

Vegetabile, *a.* *vegetable.* բուսական. անձ֊ղական. անձղական. Կենդան. ան֊շունչ. Նոպի։

Vegetále, *a.* *végétal*, *e.* բուսական. Կեդան֊ական։

Vegetáli, *pl.* *les végétaux.* բոյսք. ամենգի֊ղիւբ. Նեվեանդի։

Vegetáre, *vn.* *végéter.* բուսանել. անձեղ֊նիլ։ Ան֊շունչ։

Vegetativo, *a.* *v.* Vegetabile.

Vegetazióne, *sf.* *végétation*, f. աճումն. բուս֊անութիւն. անձիղ. ան֊շունչ. Կեդան։

Vegetévole, *a.* *v.* Vegetabile.

Végeto, a, *a.* *robuste*, *vigoureux*, se. Հզօր. զօրաւոր. ամոզ. ժիր. Հ֊ուժկեղ։ ուխտ։

Veggénte, *a.* *qui voit*, *voyant.* տեսանող. տեսող. Կեդան։ գործ։

A suo —, *en présence, sous les* } A occhi veggenti, *yeux de.* առաջի, յան֊դիման աչից. Կեդան֊ի֊ներկայ֊ութեան։

Vegghia, *sf.* veille, veillée, f. 2. sentinelle, f. 3. veille, f. Հսկումն. արթնութիւն. տես֊ի֊ն պահից գիշերոյ. 2. գիշերապաշ. պա֊հակ գիշերոյ. 3. գիշերական վաստակ. ծ֊ուռե գործ Կ֊ծին. ծ֊ուռելուբ, Կեղ Կ֊ծ֊ին. 2. գործ. 3. Կեղ Կեն։

Vegghiamento, *sm.* veille, f. Հսկումն. տր֊թնութիւն. ծ֊ուռ գործ. ծ֊ուռելուբ։

Vegghiáre, *vn.* veiller. Հսկել. արթնան կալ֊նգնել. 2. անգոյանձել. զառաջին պա֊հս գիշերոյն ի վաստակս կամ ի խաս. ծ֊ուռ գործել. ուշ֊ադրել. 2. Կեդնան պէս Հե֊ռանիլ լաճ Կեն, Կէ Կեն Կեղծ֊ուռ։

Vegghievóle, *a.* *vigilant*, *e.* *diligent*, *e.* *attentif*, *ve.* Հսկող. արթուն. 2. փոյթ֊արթուն. ծ֊ուռ գործող. 2. ջանչելի։

Vegghievolménte, *av.* *soigneusement.* փու֊թով. արթունքեամբ. ջանչելի Կէ. Կ֊ծին֊նամ Կէ։

Veggia, *sf.* tonneau, m. 2. charretée, f. կառաս փայտակապ. 2. սայլ. բեռան սայլի միով. Ֆեղեզ. 2. ուրոյ. պէս ուրոյ Կ֊ուծ։

Veggiolo, *sm.* *ers*, m. քիսայեն. ան֊գ֊ղ֊ղ֊ղ։

Véglia, *sf.* veille, veillée, f. 2. soirée, réunion de gens qui veillent pour danser, jouer, etc. Հսկումն. արթնութիւն. ժամա֊նակ Հսկելոյ. 2. ժողով մարդկան ի խա֊ղալ կամ ի կատակել գիշերի. ահասի գիշե֊րոյ. ծ֊ուռե գործ. ուշ֊ադրե գործ Կ֊ծին. 2. Կեղ Կ֊ծ֊ին։

Vegliárdo, *sm.* *vieillard*, m. Ծեր. Կ֊ծին֊ուր։

Vegliáre, *vn.* *veiller.* 4. *être en vogue.* սթե֊արթնան կալ. 2. անգոյանձել. զառաջին պահ գիշերոյ. 3. պաշել. պահպանել. 4. գիւրաւ վաստակել. գեղտնելի լինել. ուշ֊ադրե գործել. ուշ֊ադրութ. 2. Կեդնան Կէ Կ֊ծ֊ին. Կէ Կեդնան Կ֊ծ֊ուռելուբ Կէ. Կէ Կե֊ղծ֊ուռ։ 3. ուշ֊ադրե. Կ֊ծ֊ուռ֊ութ. 4. Կ֊ծ֊ե֊ղ֊ծ֊ե֊ղ֊ծ Կ֊ծ֊ղ֊ծ֊ու֊ղ֊ծ֊ե֊ղ

Velegglâre, *va. pousser à force de voiles.* վարել, առատ առագաստք (գնաս). Եթե ֆեռնէ ֆեռնուրե։
— *vn. faire voile.* Նաւարկել. Նաւել. ֆեռնէլրէ ուշե. ֆիռնե։

Velenifero, a, a. *venimeux, vénéneux, se.* ժանկաթէր. Թունաւոր. ֆեռնէրէ։

Velèno, *sm. poison, venin,* m. 2. *fig. depit,* m. *rage, haine,* f. Թոյն. գէզ. ժանկ. 2. ախտ(թիւն. ցասումն. կատաղութիւն. վերիր. 2. Խոռի. ցաւեցուցանել։

Velenosamènte, *av. avec du poison.* 2. *avec rage, avec colère.* Թունաւորապէս. գէզով. 2. կատաղութեամբ. զայրագին. մոլեգնաբար. ֆեռնէր էր. 2. ֆիր. Խոռի էր։

Velenosità, *sf. poison, venin,* m. 2. *perversité, rage, fureur,* f. Թունաւորն լինել. Թոյն. 2. ապիրատութիւն. մոլեգնութիւն. ֆեռնէրէ։ ֆեռնէր. 2. Խիրէ։ Խոռի. ֆորձընէլրէ։

Velenóso, a, *a. venimeux, se.* 2. *mordace, piquant,* e. Թունաւոր. 2. կծծիացուցիչ. դառն. ֆեռնէրէլ. 2. ընծիացին. օձոտ։

Velétta, *sf. sentinelle,* f. *gabier,* m. 2. *vedette,* f. պահնորդ. պահակ. Նաւապետ պահպանող. 2. դիտանոց. պահել ֆեռնէլ. 2. ևեռէլիներ էր. ֆեռնէ. ֆորձընէլ էրէ։

Veléttajo, *sm. fabricant de voiles, de crêpes,* m. գործիչ. վաճառող առագաստից, գոգոց. ֆեռնէնէլ. ֆիռնուրնէ։

Velettâre, *vn. être aux aguets, être en vedette.* պահել դիպաշո. պահ անել. պահակ կալ. գիտել. ևեռէլիներ. ֆռռռռռռռ էրիներ։

Vélia, *sf. mouette,* f. *oiseau de mer.* ծով ճուռ։

Velificâre, *vn. faire voile.* Նաւարկել. առագաստել. Եթե ուշե. ֆեռնէրէ էռռ ևեռէ. ֆռռ։

Velina, *sf. marais, marécage,* m. *sin.* Ճահիճք. Եգտիւք. ֆոռե. ֆռռևէռէ էրէ։

Veliti, *sm. vélites,* m. pl. *fig. soldats légers, gens sans conscience.* Նետ ընտրեալ զինուորք. Հոռմայեցւոց. Նետ ընտրեալ ևեռէ. ֆռռևէռէ։

Vèlle, *sm. volonté,* f. *le vouloir,* m. կամք. Խռիռ։

Velleità, *sf. velléité,* f. *désir,* m. *caprice.* անգործ. անշաւասուն կամք։ * կամեհութիւն. ռռռռռռ ֆռռռռ։

Vellere, *va. arracher.* Խլել. Վերից ֆեռռռռ. Ֆռռ ևեռռռռ։

Vellicamento, *sm. picotement,* m. *démangeaison,* f. *sin.* Ճանճել. Խայթել. ուշռռ. ևեռևեռռռռ։

Vellicare, *va. picoter. démanger. sin.* Ճանճել. Խայթել. ուշռռ. ևեռևեռռռռ։

Vèllo, *sm. toison,* f. 2. *flocon, poil,* m. 3. *flocon,* m. *poignée,* f. *sin.* ոսկի. բուրդ. գեզմն. 2. Ֆաց. Վեր. 3. շեղջ. Կոյտ. Խռռռ. Խռ. ֆռռէլ. 2. ռռռ. 3. ևեռէլ. Ռռռռռռ. ևեռռ ռռևռռռռ։

Vèllo vêllo, *le voilà.* ահաւասիկ. տես. ռռռ. ևէլռռ։

Velloso, a, *a. velu, e.* Թաւ. Ֆաղեղ. Ֆաթխ. ռռռևէ. ֆեևէռ. ևռ։ռևռ։

Vellutato, a, *a. velouté, e.* գոյնեալ. որպէս գիաւ կերպաս. 2. Ֆռռևռ. ֆռռռևէր ևէռռ. 2. ֆօշռռ։

Velluto, *sm. velours,* m. Թաւ կերպաս. * Ֆռռևէլ. ֆռռևէր։

— a, *a. velu, e.* Թաւ. Ֆաղեղ. Ռռևռռ. ֆեևէռ. ֆռռռ ռռևէռ։

Vèlo, *sm. voile, crêpe,* m. 2. *état de religieuse,* m. 3. *voile, bandeau,* m. 4. *couche, croûte, peau,* f. 5. *corps,* m. շղարաձև. գոգ. 2. Հանապատական ընտրեալ. Կանաւելի Ռռ. 3. առագաստ. Նաւարան. Ֆարադրիլ. 4. պատկաղ երեսք ջրի. Ֆելիզ. 5. մարմին. մարմին մահկանացու. Ռևռռ. ռռռևռռռռռռ։ 2. ևռռևռռռռռէլ. 3. ևռռռևռ. ևռռռռ. 4. ռռռռռռ ռռևռռռռ ռռևռ ևռռռռռ. 5. Ռևռ։
— d'acqua, *nappe d'eau.* երեսք ջրոյ. ռռռ ևռռռևռ. Հռռէ ևռ ռևռռ ռռ ևռռռռռ։

Velòce, a. *vite, rapide, leger,* e. արագ. երագ. ասասիկ. ասր. ևռևռռ. ևռռռ. ևռռևէ։

Velocecamminânte, a. *qui marche vite.* երագագնաց. արագագնաց. ևռևռռ. ևռռռ. Ռևռևռէլ։

Velocemente, *av. rapidement.* արագ. Ֆռռ. Ֆռռռևէր. արագագոյնս. ևռևռռ. Ռևռ։

Velocità, *sf. vitesse, célérité,* f. *sin.* արագութիւն. ասասկութիւն. արագութիւն. ևռևռռռռռ. Ռևռևռէլ։

Velocitâre, *va. accélérer, hâter.* արագել. Ֆռռևռռռռռէլ. Ռևռևէ. ևռևռռռռռ. — Ռևռ ևռ ռևռռռ։

Vèltra, *sf. levrette,* f. Ֆառաի պատանի. ռռևէ ևռռէ։

Vèltro, *sm. lévrier,* m. բարակ որսական. պատանի. ևռռէ։

Vemente, *v.* Veemente.

Vena, *sf. veine,* f. 2. *artère,* f. 3. *veine (d'eau),* f. 4. *fécondité, abondance,* f. 5. *talent,* m. *capacité naturelle,* f. գոսկ. 2. ընդարձակ. Ընդկան. 3. երակ. ամիկ ջրոյ. 4. առատութիւն. 5. Ֆռռռևէ(թիւն. բնռռևէ(թիւն. Ֆռռռռռռէ(թիւն. * բնռռռէ. ռռևռռ. 2. ևռռևռռռռ. ևռռևռռռ. 3. ռռռ ռռևռռռ. 4. ռևռևռռռռռէլ. ևռևռռռռռռռռէլ. 5. ևռռռևռ ևէռևռռ. ֆռռռևռևռէր։

Aver — (di dolce), *avoir une petite voix (de douceur).* ունել զդայն ինչ Ֆռռ. ունել զնռռ. ... լինել ապրանի մի ... պէտ ռև ևէռևռ (ևռևռռ) ռևռռ։

Di —, *de gré, de bonne volonté.* կամաւոր. Խռիռ(թիւն. Խռիռէլ։
— di metalli, *mine.* երակ. բաւք բրւռռռռ Ռէռևռռ. Ֆռռևռ ռռևռռ։

Venagione, *sf. chasse,* f. 2. *gibier,* m. որսք որսալն. 2. Ռռռևռռռռ որսոց. երէ. ևէռևռռռ. ևէ. 2. ևէռևռռէլ Ֆռռևռռռռ. ռռէ։

Venâle, a. *vénal, e.* վաճառք. վաճէկան. 2. վաճառելի. վաճառականաց. վաճառական որ մարմ ինչ վաճառել. ևէէռևռռ ևռևռռ. 2. ռռևռռռռ. ռռևռռռռռ Ռևռևռռռռռ։

Venalità, *sf. venalité,* f. վաճառելիին լինել. ռռևռռռռռ. ռռևռռռռռ ռռևռռռռռ։

Venâto, a, *a. veiné, e.* լի երակաւք (քար, փայտ). ռռևռռռ (ևռռ).

Venatrice, *sf. chasseresse,* f. կին որսոզ. ռևռռ ևռռ։

Vendèmmia, *sf. vendange,* f. 3. *récolte,* f. հռևէռ. ֆաղէռ. 2. ամռնայն կիմ. 3. Հռռևռռ. կռևռռ. ռռև ռևռռռռռ. 2. ռևռռռ ևռռևռռ. 3. Ռռռևռռռռ։

Vendemmiáre, *va. vendanger. 2. ramasser du bien. 3. recueillir.* կիմել. քաղել (զպտղի). 2. մի՛մել, կուսել, ինչս. 3. քաղել. ժողովել. դաշ. պօշտե. Խ-ևլ-ել-ցե. 2. -ել-ե Խ-ել-ցե. 3. Խ-ել-ցե.

Vendemmiatóre, trice, *s. vendangeur, euse.* պտղ-ի-ել-ի. դաշ. պօշտե-ճա—.

Véndere, *va. vendre, debiter.* վաճառել. վաճառական առնել. ծախել.

— alla tromba, sotto asta, *vendre aux enchères, à l'encan.* վաճառել յամեան վաճառս. ծղոտս ելբ-ցրմե.

— indigrosso, all' ingrosso, *vendre en gros.* վաճառել բազումս միադամայն. Խե-ևլ-ել-ի պէ-ով-ե. Իե-ոլ-ե-ւ-ւ Ելբ-ցե.

— altrui checchessia, *en faire accroire.* Հաւատացուցանել. Խ-ոլ-ե-ցրմե. Խաւ-պբ-ցրմե.

— parole, *tromper.* խաբել. ա-ցա-ել-ի Խ-ե.

Vendereccio, a, *a. vénal, e. 2. vendable.* վաճառել. վաճառական. ծախել. ծախ-ճա-ե. 2. ելել-ի ելբ-ե. -ե-ել ելե Խ-ե-ե.

Vendétta, *sf. vengeance,* f. վրէժ. վրէժխնդրութիւն. Խօճ. Խ-ոլ-ե-ցրմե. Խ-ոլ-ե-ցրմե-ի.

Far —, *venger, se venger.* վրէժխնդիր լինել. առնուլ. Հանել զվրէժ քրիստ. Խօճ. Խ-ոլ-ե-ցրմե-ի ելբ-ե.

Far — ad alcuno, *faire, rendre la justice.* դատ, իրաւ առնել. Հատե. Ելբ-ոլ-ի ե-ե-ե-ե.

Vendettaccia, *sf. cruelle vengeance,* f. ան-Հայրեր վրէժխնդրութիւն. Ելբ-ոլ-ե-ցրմե Խ-ե-ե-ե

անկ լինել. պատահել. 3. պատահել. բուռն հարվածել. 4. յարձակել. լինել. 5. գեպ լինել. գեպի. 6. երեւել. յայտ գալ. 7. առաջով. ընդառաջ. հասանել. 8. բռնել. ունել դշտա. 9. գառնալ. գալ պարէն. 10. անկանել. կործանել. գալ (ի դառաջն). 11. հագել. դրկել. հլանել. 12. բաժանել. անջատել. 13. լինել. գառնալ եւ լինել. առնիւ. 14. անել. բաղդատել. 15. հասանել ի վերայ. անկանել (յամս). տանել (սխոյ). 16. արժել. 17. դէտ գալ. լինել. 2. խոչընդոտ. ընդէմ ելանե. 3. դալ. ելանե. 4. բան լինել. ելանե. 5. ընդ ելանե. ղեռնար լինել. 6. ներձուած. հասարակ. ծրտուա ընդհանե. 7. ախէնի ելանե. պարտքեա երդեր. 8. գոգանոց. ընդ ելանե ընդհանե. 9. ներ պեռնելե. 10. (ընդհանե) ներձե. պեռնե. ասրուանե. 11. ներէլ ներձե. ասոր ելանե. 12. գոգանե. պրդանե. 13. ելանե. ... ե պեռնելե. 14. պերձե. ֆիլնելենեանե. ասճ վերձե. 15. (ասրնա) բառնալ. ներձե. (պերձե) ներձերոբ ելանե. 16. պեռնե. 17. ասրուան. խոսե ներձե.

— a fare una cosa, *faire une chose.* առնել, գործել, կատարել մի. լինել. ելելե. պեռնե դալոյ.

— a dire, *signifier, vouloir dire, exprimer.* յայտ առնել. նշանակել. հասկ ելանե. պեռնե խոսելո.

— facendo, ragguardando, *faire, regarder.* յառնել լինել. կալ եւ նայել. ելելե. պեռնե. գործոյս ելանե.

— fatto, detto, *arriver à faire, à dire.* գեպ լինել. հասանել. գեպ ասել առնել. առել. լինել. պեռնե պեռնոյ լինե.

— fatto, *reussir.* յաջողել. հասանել բան լինե. ելանե.

— a giornata, a battaglia, *livrer combat.* կռուել. պատերազմել. մարտնել. գեն լինե.

— a checchessia, *faire qc.* առնել մի. կատարել. գործել. լինե. ելելե.

— alle strette, *venir à la conclusion, venir au fait, presser une affaire.* ի գլուխ հանել. փութալ ի կատարել. դէր հասնել. հասկ ելանե պեռնելե ելելե. պեռնե լինե.

— a' fatti, *venir au fait.* հասնել ի խնդիրն. ի գործ արկանել. ելելե ի պարագայ. ձեռն ի գործ արկանել. ելելե. լինե. ելելե.

— all punto, *y venir.* ի պարագայ. ձեռն ի գործ արկանել. ելելե. լինե. ելելե.

— alle strette, *venir à la conclusion, venir au fait, presser une affaire.* ի գլուխ հանել. փութալ ի կատարել. դէր հասնել. հասկ ելանե պեռնելե ելելե. պեռնե լինե.

— a' fatti, *venir au fait.* հասնել ի խնդիրն. ի գործ արկանել. ելելե. լինե. ելելե.

— al punto, *y venir.* ի պարագայ. ձեռն ի գործ արկանել. ելելե. լինե. ելելե.

— all' arme, *en venir aux mains.* կռուել. կռուել. պեռնելե.

— a morte, *mourir.* մեռանել. եռելե.

— in taglio, *venir à propos.* ի գէպ. ի ձեռ գալ. պարագայել. պեռնոյ լինելե. ասրուան.

— a schifo, *degoûter, ennuyer.* գարշեցուցանել. ձանձրացուցանել. ելելե. ներձե. ելելե. ելելե.

— a uopo, *avoir besoin.* պէտ ունել. կարօտել. ելելե. ելելե. ելելե.

— a bene, *venir bien, croitre.* 2. *venir, tomber à propos.* առնել. արմատանալ. զօրանալ (առկոդ). 2. ի գէպ. ի ձեռ գալ. (ելեռոն) եւր պեռնելե. ելելե. 2. եւր. պեռնոյ լինելե. ասրուան.

— da mano, *être à la main, être commode.* լինել դիպելո ի ձեռն. պարագայ. ձեռայ. ելելե ելելե.

— del cencio ad alcuno, *être dégoûté de tout, être difficile.* դժկամակ լինել. չնչին. ասպրանալ. ելե. պեռնե ելե պեռնելե. ելելե ելելե.

— il destro, *avoir l'occasion favorable.* ունել պարագայ. ժամ պատճ. գեռնելո ելելե. ելե բան լինելե.

— in odio, *devenir odieux.* ատելի լինել. ելելե ելելե. ելելե. ելելե.

— in sentenza, *être d'avis, juger.* խորհել. դատել. ֆիտել. համարել. պեռնելե. ելելե ելելե.

— male ad alcuno, *tomber malade.* անկանել յամս. խոմանալ. ելելե ելելե. ելելե.

— per le mani, *tomber entre les mains.* անկանել ի ձեռս. ի բռնան. եւր պեռնելե. ելելե ելելե.

— fantasia, *venir envie.* ցանկանալ. ըղձանալ. անկանել ի միտս. հաճել. պրտա ելելե. պեռնե ելելե.

— incontro, *rencontrer.* հանդիպել. պատահել. ելելե ելելե. բան լինելե.

— manco, *tomber en défaillance, s'évanouir.* ելելե. նուար. 2. manquer. նուազել. ֆիտալանալ. 2. պակասել. կարասել. ելելե. ելելե պեռնելե. պատելե. 2. ելելե. ելելե. ելելե ելելե.

— vento, *souffler le vent.* ընել (հողմոյ). (ըն-)շնչիւ. ելելե. ելելե.

Venirsi, *vp. convenir, être convenable. 2. regarder, appartenir.* պատշաճել. ի գեպ. ի ձեռ գալ. 2. յանկ լինել. հալել. եւր ելելե. ելելե ելելե. 3. ելելե ելելե. 2. պեռնելե. ելելե ելելե.

Venóso, a, *a. veineux, se. 2. veiné, e. qui a beaucoup.* 2. ի կերպարանս երակի. պատոյր ծի. պահրելե. 2. պահրոյ պեռնելե.

Ventaglia, *sf. ventail, m. visière, f.* պահէք երեսոց. ելելե եւ ելելե ելելե. 2. ելելե. ելելե.

Ventáglio, *sm. éventail, m.* հողմահար. եւելելե.

Ventare, *vn. venter. 2. faire du vent. 3. secouer en ventant.* ընել հողմոյ. 2. հողմ հանել. յայտնանել. 3. բաժել. կռնել. (հողմով). բառելիոբ ելելե. 2. բառելիոբ ելելե ելելե. 3. (բառելիոբ) ասրուան. ասրուան. ասրուան.

Ventaruóla, *sf. girouette, f. 2. éventail, m.* հողմացոյց. գրաւ յատիչ հողմոյ. 2. հողմահար. եւ գօշան. բառելիոբ պեռնելե. 2. եւելելե.

Venteggiare, *v.* Ventare.

Venteggiato, a, *a. agité par le vent.* հողմահար. հողմահարած. բառելիոբոտ ասրուանել.

Ventesimo, a, *a. vingtième.* քսաներորդ. եւելելե.

Venti, *num. vingt.* քսան. եւելե.

Venticello, *sm. petit vent, m.* սոյրս. սիւք. հողմ քաղցրատուն, մեղմ. եւելելե բառելիոբ. պեռնե.

Ventlcínque, *num. vingt-cinq.* քսան եւ հինգ. Ինչ դէպ։

Ventidúe, *num. vingt-deux.* քսան եւ երկու. Ինչ ետ։

Ventiera, *sf. ventilateur*, m. օդափոխ գործ. Հետ տեսչասրահ ալեհ։

Ventilábro, *sm. van*, m. Հեծանոց. Խաղ։

Ventilaménto, *sm. action de déployer au vent*, f. *ապարանքը, պարզելն առաջի հողմոյ.* բառականջ ելոյթ։

Ventilâre, *va. agiter au vent.* 2. *débattre une question, examiner une affaire.* Կանել, պարզել առաջի հողմոյ. 2. քննել, գարգարոյ առնել. բառականջ ելոյթ։ 3. Ինեցնել, Ինել։

Ventilatóre, *sm. ventilateur*, m. *օդափոխ գործ.* Ին առ-ուրբեր ալեհ տեսչասրահ։

Ventilazióne, *sf. action d'éventer*, f. *Հսանքն գործեան.* Հսանել. գործոյ ասորիս։

Ventina, *sf. vingtaine*, f. *քսան. քսան մի.* Ինչ ետ։

Ventinóve, *num. vingt-neuf.* քսան եւ ինն. Ինչ տասն։

Ventipióvolo, *sm. vent pluvieux*, m. *Հողմ անձրեւաբեր.* Ուշ-ուրբեր բառականջ։

Ventisèi, *num. vingt-six.* քսան եւ վեց. Ինչ ետ։

Ventisétte, *num. vingt-sept.* քսան եւ եւթն. Ինչ ինէն։

Ventitrè, *num. vingt-trois.* քսան եւ երեք. Ինչ էն։

Vento, *sm. vent*, m. 2. *pet, vent*, m. 3. *fig. vanité*, f. 4. *orgueil*, m. Հողմ. 2. փոչ որովայնի. 3. ունայնութիւն. Հանարութիւն. 4. ամբարշաւանաձգութիւն. անապարժանութիւն. 4. ամբարհաւանութիւն. անապարժանութիւն. բառականջ։ ալեհ. 2. պչրանք. 3. Հանչնէ. դէպ ալեհ։ 4. Հեռանիլ տեղեաց. Հեռացնիլ։

Esser sotto —, *avoir le vent contraire.* Հանդամանիլ հողմոյ. բառականջ ելոյթ ալեհ ալեհ։

Avere il — in poppa, *avoir le vent en poupe.* 2. *fig. avoir du bonheur.* Ընդ հողմոյ ի թիկունս. ի յետուստ. գնալ յաջողակ հողմով. 2. ի յաջողութեան լինել. Ընչ բառականջ ելոյթ։ ելոյթ ալեհ։ 2. Հանդիպ էլելոյթ։ Ընչ բառ ինէն։

Avere le mani piene di —, *être frustré de son espérance.* ի գերեւ ելանել ի յուսոյն. վրիպել. Հեռանիլ տեղւոյ ալեհ։

Far — ad alcuna cosa, *dérober, voler.* գնգանալ. ալեհ։

Pascer di — alcuno, *amuser, donner des paroles.* պարարել Հողմով. յուսադացանել սնանաւաք. դալ. պեղուչ ալեհ ալեհ ալեհ։

Pigliar —, *s'engorger.* 2. *demeurer, rester court.* արգելիլ ձայն Հողմոյ ի չիշտ. 2. չփոխել. Կանել. (ելել ալեհ ալեհ ալեհ ալեհ ալեհ ալեհ) ալեհ ալեհ էլեհ ալեհ։ 2. ալեհ ալեհ։ ալեհ ալեհ ի ալեհ ալեհ ալեհ։

Ventola, *sf. éventoir, éventail*, m. 2. *bras*, m. 3. *garde-vue*, m. Հողմական. 2. Ձրագանոյ յօրմն. 3. յանապարել. ի ինչ կամ այլ ինչ առ ի խափանելոյ յայոյց զաւանականութիւն լուսոյն. ալեհ ալեհ։ 3. ալեհ։

Ventolâre, *va. éventer.* Հսանել. գործանել. գործոյ ասորիս։

— *un. flotter au vent.* ասանանել, Հարժել ի Հողմոյ. Հողմահարձել. բառականջ ալեհ ալեհ։ ալեհ ալեհ։

Ventolo, *sm. v.* Ventaruola.

Ventosa, *sf. ventouse*, f. օրանակ բժշկաց. Հսանոցի էլեհ ալեհ։ ալեհ ալեհ։

Ventosamènte, *av. orgueilleusement.* ամբարասանաձգութեամբ. Հպարտութեամբ. Հանչ բառականջ։

Ventosâre, *va. ventouser.* գնել գործանակ. գործանալ։ ալեհ էն ալեհ ալեհ։

Ventosità, *sf. ventosité*, f. 2. *vent*, m. ախտ փքոյ. 2. Հողմ. ալեհ ինէն. ալեհ։ 2. բառականջ։

Ventóso, a, *a. venteux, se.* 3. *fig. orgueilleux, se. vain, e.* 4. *léger comme le vent.* Հողմային. Հողմապոյդ. Հողմակոչ. Հողմանկեան. 2. փքարեր. փքուիչ. 3. ունայնակաչ. փքաչեալ. ամբարտաւան. 4. ի թեթեւ. բիրեւ զՀողմ. բառականջ։ ի ալեհ ալեհ ալեհ։ 2. ալեհ։ 3. ալեհ ալեհ։ ալեհ։

Ventolóne, *sm. ventre*, m. 2. *sein*, m. որովայն. փոր. 2. արգանդ. Ծոց. ալեհ։ 2. ալեհ։

Ventrésca, *sf. panse*, f. որովայն. ալեհ։

Ventricolo, *sm. ventricule*, m. 3. *vessie*, f. փոր. խոխաչոյց. սաստիւս. 2. խոռոչ (օրան, ստղղ). 3. փամփուշտ. գնել. ալեհ ալեհ։ 2. ի ալեհ ալեհ ալեհ ալեհ ալեհ ալեհ։ 3. ալեհ ալեհ։

Ventriglio, *sm. gosier*, m. *խաձի.* ալեհ ալեհ ալեհ ալեհ։ ալեհ ալեհ։

Ventuno, a, *num. vingt et un.* քսան եւ մի. Ինչ դէ։

Ventúra, *sf. aventure*, f. *գեպք. դիպուած. անդգ. բախտ. պատահար. վտանգ. վնաս.* Buona —, *bonheur*, m. յաջողութիւն. ալեհ։ Mala —, *malheur*, m. յաջողութիւն. ալեհ ալեհ։ ալեհ։

A —, per —, *par accident. ի գիպուդ. գիպուածով. վրիպակաս. ի պատահարոյ.* Եւ ալեհ ալեհ։ ալեհ ինէն։

Venturiere, *sm. aventurier*, m. *գիպուդ ինձգնամ.* ալեհ ալեհ։

Venturina, *sf. aventurine*, f. *փայլածուն քար. աստեղաքար.* * *ոսկեպատ.* Եշնէն ինէն։ Հոն-էն-ալեհ։ ալեհ։

Venturo, a, *a. à venir, futur, e. Հանդերձեալ. գալոց. ապառնի.* Ինչ ինէն ալեհ ալեհ ալեհ։

Venturóso, a, *a. heureux, se.* երջանիկ. երանելի. հաղթող. իրավի.

Venustà, *sf.* beauté, f. charmes, m. pl. շնորհք. գեղ. վայելչութիւն. գեղեցկութիւն. ներքին գեղեցկութիւն. ներքինի.

Venùsto, a, *a.* beau, belle. գեղեցիկ. շնորհալից. ներքին. ներքինի.

Venùta, *sf.* arrivée, f. գալուստ. եկ. իջ.

Venùto, *sm.* իջեալ. վերադարձ. վերադարձ.

Venùto, a, *a.* venu, e. *s.* devenu, e. եկեալ. հասեալ. *s.* լինեալ. ներքին. ծագեալ. *s.* ստացեալ.

Venzèi, *num.* vingt-six. քսան եւ վեց. երկու ասիր.

Venzètte, *num.* vingt-sept. քսան եւ եօթն. երկու ասիր.

Veprájo, *sm.* lieu plein de buissons épineux, m. մացառուտ. փուշուտ. փուշուտ տեղ. ծաղկուտ. ասպարէզ. ասպարէզ.

Vèpre, *sf.* buisson épineux, m. փշալից մացառ. փուշուտ տեղ. ասպարէզ. ասպարէզ.

Ver, *prep.* vers. առ. *s.* (բազպին) կողմ. (ներ) դէպ. ասպարէզ. ասպարէզ.
— che, envers, à l'égard de. համեմատութեամբ. առ. *s.* նայելով. ասպարէզ. ասպարէզ. (ձեռ) դէպ.

Veràce, a. vrai, e. *s.* véritable, véridique. ճշմարիտ. *s.* ճշմարտասէր. ներքին. ասպարէզ. *s.* ասպարէզ. ասպարէզ. ասպարէզ.

Veracemènte, *av.* véritablement. ճշմարտապէս. ճշմարտապէս. ներքինին. ասպարէզ.

Veracità, *sf.* véracité, vérité, f. ճշմարտութիւն. ճշմարտասիրութիւն. ասպարէզ. ասպարէզ.

Veradicènte, a, *a.* véridique. ճշմարտասէր. ասպարէզ.

Veramènte, *av.* vraiment, certainement. *s.* ուրեմն. ասպարէզ.

Veràndo, *sm.* vieux verbe, m. բան յոռի. հին. խօսք. դժուար. ծանր. ասպարէզ.

Verbále, a. verbal, e. բանիւ. կենդանի բերանով. անգիր. *s.* բանական. բանի. ասպարէզ. ասպարէզ. ասպարէզ.

Verbalmènte, *av.* verbalement. բանիւ. կենդանի բերանով. ասպարէզ. ասպարէզ.

Verbèna, *sf.* verveine, f. աղաւնաբոտ. ասպարէզ. ասպարէզ.

Verbicàusa, *av.* par exemple. զոր օրինակ.

Verbigrazia, *av.* par exemple. զոր օրինակ.

Vèrbo, *sm.* verbe, m. 3. mot, m. parole, f. բան. *s.* բայ. 2. խօսիլ. աստուած. խօսիլ. 3. բան. պատգամ. ճառ. բարբառ. ձայն. 2. ներքինին. ասպարէզ. 3. ասպարէզ. ասպարէզ.
— a —, *av.* mot à mot. բան առ բան. ասպարէզ ասպարէզ.

Verbosità, *sf.* verbiage, m. բազում բանբասանութիւն. սէր ասպարէզ. ասպարէզ.

Verbóso, a, *a.* verbeux, se. bavard, e. շատախօս. շողոքորթ. լեզուանի. ասպարէզ. ասպարէզ.

Verdástro, a, *a.* verdâtre. կանաչագոյն. հարեալ *s* կանաչ. ասպարէզ.

Verdazzùrro, *sm.* céladon, m. ծովագոյն. կանաչ կապուտակ. ասպարէզ.

Vèrde, *sm.* le vert, m. 2. verdure, f. 3. force, vigueur, f. գոյն կանաչ. կանաչութիւն. 2. կանաչ. գեղ գոյար. 3. զօրութիւն. զօր. գոյարտնութիւն. ասպարէզ. ասպարէզ. 2. ասպարէզ. ասպարէզ. 3. ասպարէզ.
Essere al —, *être aux abois.* կալ *s* յեղութեան ասպարէզ. օձ գերեզմանի ասպարէզ.
— a. vert, e. 2. tendre. 3. frais, iche. jeune. 4. aigre. 5. vif, ve. ardent, e. plein d'espoir. կանաչ. կանաչագոյն. գոյար. 2. մատաղ. 3. գոյար. կանաչ. *s* թարմ. 4. կծու. ծխիծ. քարկ (գինի). 5. կենդանի. ասպրզ. կայասան. ասպարէզ. 2. ասպարէզ. 3. ասպարէզ. ասպարէզ (բն). 4. ասպարէզ. ասպարէզ. 5. ասպարէզ. ասպարէզ.
Età —, jeune âge, jeunesse. 2. printemps. մատաղ տիք. ասպրզութիւն. ծաղիկ հասակ. 2. գարուն. ասպարէզ. ասպարէզ. ասպարէզ. 2. ասպարէզ. ասպարէզ.

Verdebrùno, *sm.* vert foncé, m. ծիրանի կանաչ. *s* գոյ. ասպարէզ.

Verdechiaro, *sm.* vert gai, m. կանաչ. ապոյ.

Verdegàjo, *sm.* ասպարէզ. ասպարէզ. ասպարէզ.

Verdeggiamènto, *sm.* verdure, f. գալարութիւն. կանաչութիւն. ասպարէզ.

Verdeggiàre, *vn.* verdoyer, verdir. գալարանալ. կանաչանալ. ասպարէզ.

Verdegiallo, *sm.* vert de pomme, m. գեղին կանաչ. ասպարէզ ասպարէզ. ասպարէզ. ասպարէզ ասպարէզ.

Verdegiglio, *sm.* vert d'iris, m. կանաչ շուշանի. ասպարէզ ասպարէզ.

Verdemezzo, a, *a.* demi-sec, che. 2. (vian-de) à demi-cuite. կէս գալար. 2. (միս) կիսեփած. ասպարէզ ասպարէզ. ասպարէզ ասպարէզ. 2. ասպարէզ ասպարէզ. (բն).

Verderàme, *sm.* vert de gris, m. ժանգագոյն. ծխախոտ ասպարէզ.

Verderógnolo, a, *a.* verdâtre. հարեալ *s* կանաչ. ասպարէզ ասպարէզ. ասպարէզ.

Verdescécco, a, *a.* demi-sec, che. չորացեալ *s* կէս. ասպարէզ ասպարէզ.

Verdétto, a, *a.* un peu vert. 2. verdelet, te. un peu âpre. սակաւ մի կանաչ. 2. փարթ մի թմիծ, քարկ. ասպարէզ. 2. ասպարէզ.

Verdézza, *sf.* verdeur, f. 2. verdure, f. կանաչութիւն. գոյն կանաչ. 2. գալարութիւն. ասպարէզ ասպարէզ. 2. ասպարէզ ասպարէզ. ասպարէզ.

Verdicànte, *a.* verdoyant, e. կանաչագեղ. գալարագեղ. կանաչագոյն. ասպարէզ. ասպարէզ.

Verdicare, *vn.* verdoyer. գալարանալ. կանաչանալ. ասպարէզ.

Verdiccio, a, *a.* verdâtre. սակաւ մի կանաչ.

Verdigno, *sm.* ասպարէզ. ասպարէզ. ասպարէզ.

Verdisecco, a, *a.* demi-sec, che. չորացեալ *s* կէս. ասպարէզ ասպարէզ. ասպարէզ (բն).

Verdógnolo, a, *a.* verdâtre. սակաւ մի կանաչ. հարեալ *s* կանաչ. ասպարէզ.

Verdóne, *sm.* verdier, m. կանաչ. ասպարէզ. ասպարէզ.

Verdóre, *sm.* verdure, f. կանաչութիւն.

գոյն կանաչագեծեան · Խեղչլուխ · Խեղչլ բեան ·

Verducáto, a, *a.* tranchant comme un carrelet, qui coupe de quatre côtés. Հորիզոնական եռանկիւնաձեւ · Չորեքանկիւնաձեւ · Չորեքանկեան ·

Verdúco, *sm.* carrelet, m. Հորիզոնական եռանկիւնաձեւ · Չորեքանկեան ·

Verdúme, *sm.* verdeur, f. Կանաչագեծութիւն · գոյաթագեծութիւն · Խեղչլուխ ·

Verdúra, *sf.* verdure, f. 3. le meilleur, la meilleure partie. գոյաթիք · Կանաչ · 2 · գոյաթ գալ · մարգագետին · 3 · պտուղ · գոյն մասն · Խեղչլուխ · 2 · ծայր ևեղեն · Անկենդանի · 3 · եղ ալ եղերաբոյս ·

Verecóndia, *sf.* pudeur, honte naturelle, f. ամօթի գաղութիւն · ամօթ · ամչանք · եղչարմ · Խոթ ·

Verecóndo, a, *a.* modeste, retenu, e. honteux, se. ամօթի գան · պարկեշտ · ամչանչան · Համեստ · Խոթալի ·

Vérga, *sf.* verge, baguette, houssine, f. 2. châtiment, m. 3. sceptre, m. 4. raie d'étoffe, f. գաւազան · ցուպ · 2 · պատիժ · պատուհաս · 3 · գաւազան իշխանութեան · 4 · գաւազան, գիծ (կերպասոյ) · Խոթ գեղեցիկ · Լեղչոյ · 2 · Ցեղ · 3 · ——· 4 · Խոտիլն լեղոյն · լեղոյն Նետաղրոյ · —— d'oro, d'argento, lingot, m. Ձող ազնիւ, արծաթոյ · ՀՀոտն, Կեսիլ · Հեղինեթ ·

Vergáre, va. faire des raies aux étoffes, chiner. 2. écrire. գոյնել գաւազան ի վերայ կերպասոյ · 2 · գրել · Խոտիլ Խոտիլ լեղոյն · լեղոյն Նետաղրոյ Խոտիլ · 2 · Խոտիլ ·

Vergáto, *sm.* étoffe rayée, f. 2. bigarrure, f. կերպաս գաւազանաւոր · 2 · խայտաղէտ · լեղոյն · Ցեղ · 2 · ալեհ ·

Vergélla, *sf.* houssine, f. գաւազան փոքրիկ · ոչ ևեղեն · Անկենդան · լեղոյն ·

Vergéllo, *sm.* bâton fendu pour des glauxs, m. գաւազան երկնիզ մատղելի Ձուկակաղ · Խոտիլ Խոտիլ լեղոյն · Խոտիլ ·

Verghegiáre, va. fouetter avec des verges, battre avec une houssine. գան Հարկանել · քրանիճ · ազդանիճ ունել · Անկենդանի Անկենդան · լեղոյն · Խոտիլ ·

Verghétta, *sf.* vergette, houssine, f. գաւազան փոքրիկ · Խոտիլ լեղոյն · Խոտիլ ·

Verginále, a. virginal, e. կուսական · կուսութեան · գոյնոյլեղ ·

Vérgine, *sf.* vierge, f. 2. pur, sans taches. 3. vierge, intègre. կոյս · կուսան · ապիղծ · օրիորդ · 2 · անարատ · մաքուր · 3 · կոյս · անգործ · ողջ · Ղեկիչ · գոյնոյլեղ · Ցեղ · 2 · Խոտիլ · Ցեղ · 3 · անբասանելի · Ցեղ · Ցեղ · La santissima —, la Vierge, la Sainte Vierge, f. սուրբ կոյսն · Աստված Ղեկիչ ·

Verginélla, *sf.* jeune fille, f. մանկամարդ · ապիղծ · Խոտիլ Ցեղ ·

Verginità, *sf.* virginité, f. կուսութիւն · Ցեղլեղ · գոյնոյլեղ · գոյնոյլեղ ·

Vérgio, *sm.* verjus, m. Ցուր ազխոյ · Ցեղ · Ցեղ · ——· ——·

Vergógna, *sf.* honte, confusion, f. 2. pudeur, honte, f. 3. infamie, f. déshonneur, m. ամօթ · 2 · ամօթ · ամօթագեծութիւն · պատկառանք · 3 · վատ, կեղտ անուն · առակաղք · խայտառակութիւն · ՀՀոյ · 2 · ամչանք · Խոթոյ · ամչանչալեղ · ու · Ղեկիչ · 3 · ՀՀանել · Ցեղ · Ցեղ ·

Vergognáre, *va.* déshonorer, couvrir de honte. 2. fig. surpasser de beaucoup. առակել · խայտառակել · յամօթ առնել · 2 · ղեր ի վերոյ լինել · գլխել · Ցեղլեղ Խոթոյ · ամչանչալեղ · 2 · Ցեղ · ——· ——· Խոթոյ ·

— *int. fi! fi!* գոյ · Խոթալեղ · ——·

Vergognáccia, *sf.* grand outrage, m. insulte, f. անշնորհն խայտառակութիւն · խայտառակութիւն · Ցեղ · Ցեղ Խոթոյ ·

Vergognáre, *va.* déshonorer. առակել · խայտառակել · Ցեղ · Ցեղ Խոթոյ ·

Vergognarsi, *vp.* avoir honte, rougir. ամչել · ամօթի Հարկանել · շառագանձել · —— Խոթանալ · Ցեղլեղ Խոթոյ ·

Vergognósa, *f.* in Sensitiva.

Vergognosamente, *av.* honteusement. 2. respectueusement, modestement. ամօթով · Ցաջ խառնաւոր · 2 · պատկառանաւոր · պարկեշտ · առաքինաբար · Ցեղ · Ցեղ Խոթոյ · Ցեղ · 2 · Ցեղ · Ցեղ Խոթոյ ·

Vergognóso, a, *a.* modeste, timide, confus, e. 2. infâme, honteux, se. պարկեշտ · ամօթագան · երկչոտ · 2 · ամօթալից · գաղանագան · անառակարի · ——Խոթալեղ · Ցեղ · Ցեղ · 2 · Ցեղլեղ Խոթոյ ·

Vérgola, *sf.* houssine, petite verge, f. գաւազան փոքրիկ, նազբ · ոչ ևեղեն, Անկենդան լեղոյն ·

Vergolamènto, *sm.* rayure, raie, f. գաւազանի գիծ (կերպասոյ) · Խոտիլ լեղոյն · Խոտիլ ·

Vergoláre, va. mettre des guillemets. գծել կրկին առ ամբոխ · չակերտ գծել · Ցեղլեղ Անկենդան Ցեղ · Ցեղ · Ցեղ ·

Verisímile, *a. vraisemblable.* Հաւանական. Միտք ի հաւանութիւն իրին. իրին. ծ. Ի հաւանէ.

— *sm. vraisemblance,* f. Հաւանութիւն իրին. ծ. Ի հաւանէ.

Verisimilmente, *av. vraisemblablement.* Հաւանաբար. կերպարանաբ. հաւանութեան. իրին. ծ. Ի հաւանէ.

Verità, *sf.* Ճշմարտութիւն. ասուածութիւն. Ի հաւանէ. Ի հաւանէ.

In, per —, *en vérité, certainement.* արդարև. յիրաւի. ճշմարտութեամբ. Ի հաւանէ. Ի հաւանէ.

Veritévole, *a. véritable.* ճշմարտասէր. ճշմարտ. ճշմարտ. Ի հաւանէ.

Veritieramente, *av. véritablement.* ճշմարտութեամբ. ճշմարտապէս. Ի հաւանէ. Ի հաւանէ.

Veritiére, }*a. vrai, e. sincère, véridique.*

Veritiéro, a,} ճշմարիտ. ճշմարտասէր. Ի հաւանէ. Ի հաւանէ.

Vérme, *sm. ver,* m. *2. souci,* m. *inquiétude,* f. որդ. *2.* անհանգիստութիւն. վիշտ. տապաստ. Հոգ. Ի հաւանէ. *2.* Ի հաւանէ. Ի հաւանէ.

Verména, *sf. rejeton de plante,* m. խատարծի. բողոքի. Ի հաւանէ.

Vermicciuólo, *sm. vermisseau,* m. որդն փոքրիկ. Ի հաւանէ.

Vermicellájo, *sm. faiseur de vermicelle,* m. գործիչ ծրագրանել Հայոց. Ի հաւանէ.

Vermicello, *sm. petit ver, vermisseau,* m. որդն փոքրիկ. Ի հաւանէ.

Vermicelli, *pl. vermicelle,* m. Հայս ծրագրանել.* Ի հաւանէ.

Vermicolâre, *a. vermiculaire.* ազգական, զեղումն (շարժումն երակաց). Ի հաւանէ.

Vermicoloso, a, *a. véreux, se.* որդնալից. Ի հաւանէ.

Vermiglia, *sf. vermeille,* f. չատագոյն կարկեհան. Ի հաւանէ.

Vermigliáre, *va. colorer en vermeil.* ներկանել կարմրագոյն. յորդան կարմիր. Ի հաւանէ. Ի հաւանէ.

Vermiglicza, *sf. couleur vermeille,* f. կարմրութիւն. Ի հաւանէ. Ի հաւանէ.

Vermiglio, a, *a. vermeil, le.* կարմիր. բազագոյն. չատագոյն. չիկականիր. Ի հաւանէ. Ի հաւանէ.

— *sm. cochenille,* f. որդան կարմիր. Ի հաւանէ.

Vermiglióne, *sm. vermillon* m. լեանալ իրուկ. գոմ. իւղ. օլոտ. Ի հաւանէ.

Verminâca, *a.* Verbena.

Verminára, *sf. lézard gris,* m. մողէզ կանաչ. Ի հաւանէ.

Vérmine, *sm. ver,* m. որդն. ազգն. զեղումն. Ի հաւանէ.

Verminóso, a, *a. véreux, se.* որդնալից. Ի հաւանէ.

Verminúzzo, *sm. vermisseau, petit ver,* m. որդն փոքրիկ. Ի հաւանէ.

Vermívoro, a, *a. qui mange des vers.* որդնակեր. Ի հաւանէ.

Vérmo, *sm. ver,* m. որդն. Ի հաւանէ.

Vermocáne, *sm. ver-coquin,* m. որդն խելացոյ. Ի հաւանէ.

Vernácclo, *sm. hiver rude,* m. կարահմեան. ցրտագունդ. Ձմեռն. Ի հաւանէ.

Vernácolo, a, *a. (langue) du pays.* բնիկ. գաւառի. գաւիճի (բարբառ). Ի հաւանէ. Ի հաւանէ.

Vernále, *a. d'hiver. 2. de printemps.* Ձմեռնային. *2.* գարնանայ. Ի հաւանէ. Ի հաւանէ.

Vernáre, *vn. hiverner. 2.* geler de froid. *3. être, entrer en hiver. 4. s'élever* un orage. *5.* fleurir, être au printemps. Ձմեռել. *2.* պագել. ասաել. *3.* մինել ի Ձմեռան. *4.* մրրիկել. յուզել. *5.* Ծաղկել. Հասանել գարնան. Ի հաւանէ. Ի հաւանէ. *2.* ծունկ. Ի հաւանէ. *3.* Ի հաւանէ. Ի հաւանէ. *4.* ծոյ. ոչխ Ի հաւանէ. *5.* Ի հաւանէ. Ի հաւանէ.

Vernáta, *sf. temps d'hiver,* m. Ձմերային. Ձմեռն. Ի հաւանէ.

Vernereccio, a, *a. brumal, e. d'hiver, bon pour l'hiver.* Ձմերական. օգտակար ի Ձմեռան. Ի հաւանէ.

Vernicáre, *va. vernir, vernisser.* ծեփել. Ջնարակաւ. ոսր Վերին. Ի հաւանէ.

Vernice, *sf. vernis,* m. *2. fig. fard,* m. Ջնարակ. *2.* անգոյն. ոսր. Ի հաւանէ. *2.* Ի հաւանէ.

Verniciáre, *va. vernisser.* ծեփել. Ջնարակաւ. Ջնարակաւ. ոսր Վերին. Ի հաւանէ.

Vernino, a, *a. d'hiver.* Ձմերական. Ի հաւանէ. Ի հաւանէ.

Vérno, *sm. hiver,* m. *2. orage, vent orageux,* m. Ձմեռն. Ձմերոյնի. *2.* Ի հաւանէ. Ձմերոյնի. Ի հաւանէ. *2.* Ի հաւանէ. ծ. ոչխ.

— a, *a. de printemps.* գարնանայ. Ի հաւանէ. Ի հաւանէ.

Véro, *sm. le vrai, m. la vérité, f.* ճշմարիտ. ճշմարտութիւն. Ի հաւանէ. Ի հաւանէ.

In, da —, *vraiment, véritablement.* արդարև. իրաւացոյց. ապաքէն. ճշմարտութեամբ. Ի հաւանէ. Ի հաւանէ.

— è, è ben — che, *néanmoins, pourtant.* այլ. ապայն. բայց. լաւն. ասէ.

— a, a. *vrai, e. véritable.* ճշմարիտ. իրաւացիկ. արդար. Ի հաւանէ. Ի հաւանէ.

Veróne, *sm. balcon,* m. *terrasse,* f. պատշգամ. Ձեմելիք տան. Ի հաւանէ.

Verónica, *sf. véronique,* f. Հիզատեան ծիկ. ասուծի ինձ թէշխական. Ի հաւանէ. Ի հաւանէ.

Verrina, *sf. laceret,* m. գայլիկան. չագաւ. Ի հաւանէ.

Verrinâre, *va. percer, ronger.* Ծակել. ջնան. Ի հաւանէ. Ի հաւանէ.

Vérro, *sm. verrat,* m. խոզ. մատանաթագ. փաղաց. կինտ. Երէս. Ի հաւանէ. Ի հաւանէ.

Verrúca, *sf. verrue,* f. խատատարա.* կոմիճ. Ի հաւանէ.

Verrucária, *sf. héliotrope,* m. *herbe aux verrues,* f. արեւագեմ.* արեւածագիկ. Ի հաւանէ.

Versabilità, *sf. versatilité,* f. յոգդոգդութիւն. Ի հաւանէ.

Versaménto, *sm. effusion,* f. *épanchement,* m. Հեղումն. Հանումն. Ի հաւանէ.

Versáre, *va. répandre, verser. 2. renverser,*

abattre. 3. *dissiper, gaspiller, prodiguer.* 4. *changer.* 5. *tourner.* Հեղուլ. Թեռնիլ. Հանել. 2. կործանել. տապալել. 3. ցրուել. Ծախել. վատնել. 4. փոխել. շրջիլ. 5. դարձուցանել. պըտոյել. 2. Եռեմուռ. տեմ. Լիլիչեր. 3. Ինքնէ. աղ լինել. 4. տեսիլքեր. Ինդրել լինել. 5. տեմ. տեսիլ.

— lagrime, *pleurer.* արտասուել. ապլուծել.

— vn. *s'écouler, se répandre.* 2. *s'enfuir, s'écouler.* Հանել. Ծաւալել. 2. Ծորել. կաթիլ ընդ ձեռքս տալս. տեմ. Խոյանիլ. 2. տեմ. ոշընիլ.

Versatile, *a. versatile.* փոքարարձ. փոքառ. փոփոխ. յաղդողդ. տեսիլ. տեսիլը.

Versatilità, *sf. versatilité*, f. յաղդողդութիւն. տեսիլութիւն. տեսիլ էրբերուն տարբերու.

Versáto, a, *a. versé, répandu*, e. 2. *versé, expérimenté, exercé*, e. 3. *tourné, renversé, versé*, e. Հեղեալ. Ծաւալեալ. 2. Հմուտ. վարժ. խելամուտ. տեղեակ. փորձուած. 3. շրջեալ. փոփոխեալ. տեսիլ էրլալ. Խոյանըլալ. 2. Վարժած. դիւլիճ. եղիլ երդոդ. 3. տեսիլ էրլալ.

Verseggiáre, *vn. versifier.* չափով բանս յօրինել. էչէր. գոռոխ եռմէրն.

Verseggiatóre, *sm. versificateur, poète*, m. վիպագործ. բանաստեղծ. էչէր. գոռոխ եռմէրն.

Versétto, *sm. petit vers*, m. 2. *verset*, m. կարճ տող. 2. տուն բանիդ. Եղբոյս մշտ. 2. դեպին.

Versiéra, *sf. loup-garou*, m. վարդապուխ գազ. պոյ. էրբո գնդզըզալ.

Versificáre, *vn. versifier.* յօրինել չափով բանս. էչէր. գոռոխ եռմէրն.

Versificatóre, *sm. versificateur, poète*, m. վիպագործ. բանաստեղծ. էչէր.

Versificatorèllo, *sm. mauvais poète*, m. յոռի. անտեղեակ բանաստեղծ. ծգիճ էչէր.

Versificazióne, *sf. versification*, f. յօրինելը չափով բանս. վիպագործութիւն. բանաստեղծութիւն. էչէր եռմէրն. Հանգաւորիլն.

Versióne, *sf. révolution*, f. 2. *version, traduction*, f. դարձ. շրջանս. 2. Թարգմանութիւն. պեռնիլ. տեմ. 2. Ինդրելիս.

Versipélle, *a. fourbe, rusé*, e. խորամանդ. մէրդիմաոր. եռմէրն. ֆէնդոլու.

Vérso, *sm. vers*, m. 3. *chant, air*, m. 4. *moyen, expédient*, m. 5. *endroit, côté*, m տող. կարգ. 2. երգ. ասիքերան. մրմունջ. չափով. չափաւոր բանք. վիպասանութիւն. * ոտանաւոր. 3. երգ. նուագ. ցուցք. 4. Չնարք. եղանակ. 5. կողմ. կող. տեղ. տոքըզ. 2. Լէր. գոռոխ. ֆէնդոլիճ. 3. Նուէր. ծգիճ. Եռլիճ. 4. Լէրէ. Եռլ. տեսլ. 5. Ինդրելիս. Pigliar una cosa pel suo —, *prendre le bon côté.* յամրդել. վարել յօգուտս. բարի կիրճ. ֆայտալ էռալմէրե.

Andare a' versi ad alcuno, *complaire, seconder, s'accommoder au goût, etc. de qn.* Հանել գմտս ոգուտ. գիմանել. Եռրիչը Եռլ կիրճ.

— *prep. vers. 2. contre, envers.* 3. *en comparaison, à côté.* 4. *à l'égard de, pour.* 5. *environ, vers, sur.* Ի ... կողմ. Ի կողմն. առ. ընդ (Հնախոսի). 2. Հակառակ. ընդդէմ. 3. առ. առ Համեմատիմամբ. 4. Ի Նպաստ. վասն. պարտին ինչ առնելով. 5. ընդ (երեկոյ). գՀինաւորը). տես. (Եվ) տալ բան. Խոնա. 2. Եռալէ. 3. գոռոխ. Խոնա. 4. Ենգէ. Եռալ էչէ. 5. (տես.) Խոնա.

Versúto, a, *a. rusé*, e. խորամանդ. խաբեպարի. հնէլեղաոր. ֆուլու.

Versúzia, *sf. ruse, astuce, fourberie*, f. խորամանդութիւն. նաթաղութիւն. հնէլեղութիւն. ֆէնդոլութիւն. տոլու.

Vértebra, *sf. vertèbre*, f. ողնայար. ծոորկ ոեսկի. ոեսկէրկէ.

Vertente, *a. (année) courante.* 2. *(procès) pendant, (cause) pendante.* Ծոաղող, այս (աւր). 2. չես. եւս ի գլուխ եղեալ (գաս). գոռ (եղէս). 2. գիմնիլ (տես).

Vértere, *vn. consister.* կալ. գիմել. գոռոխ. էչէր.

Verticale, *a. vertical*, e. գագաթնաին. ուղղաձիգ. տեսիլ.

Verticalmente, *av. verticalement.* ի գագաթնաին. ուղղակիգ. ուղիղ. Կացնագաղաղ. տեսիլ.

Vértice, *sm. sommet*, m. *cime*, f. 2. *le point vertical*, m. գագաթն. Ծաղ. կատար. 2. գագաթնաին կէտ. Ինդրե. տես. 2. տեսիլ էրբերու.

Vertigine, *sf. vertige.* m. 2. *tournoiement*, m. Թաւալ. ցնորք. * գլխոյ պտոյտ. 2. շրջիլ. շրջուիլ. գոռ. գլխոյ. 2. տեսիլ.

Vertiginóso, a, *a. vertigineux, se. se dit de la tête*, m. Թաւալագին. պտոյտ. գոռոխ Ինդրե. տես. տեսիլ էրբերու.

Verúno, a, *a. aucun, pas un, e. nul, le.* 2. *quelque. ne ap.* 2. *ne ap.* տես. Ինդրեն. Հիչ ոեսկի. 2. տես.

Verziáre, *vn. verdoyer, fleurir.* 2. *fig. être en vigueur.* կանաչանալ. գալարանալ. 2. ի վիճակի եւ ի Նպաստի լինել. ի Հասակի լինել. Եռելէլէնիլ. 2. Եռելէլիլի Եռելիճ էչէր.

— *va. faire reverdire.* գալարեցուցանել. Եռելէլէնիլ.

Verziére, *sm. potager*, m. պարտէզ. բանջարանոց. գոռոխ.

Verzino, *sm. bois de Brésil*, m. Թրասիրիճ. կան փայտ. Պըռէլիճ տեսակ.

Vorzire, *v.* Verzicare.

Verzúme, *sm.* verdure, f. 2. *la couleur ver-*

Verzúra, *sf.* Ելե, le vert. գեղ գալար. գանչաւուն վայր. տալիճը. 2. կանաչ գոյն. կանաչութիւն. Եռելէլէնիլ. տալիճ էչէն. 2. Եռելէլ էչէր.

Véscia, *sf. vesse-de-loup*, f. 2. *vesse*, f. 3. *rien, un trou dans l'eau*, m. տուէրի ինչ. 2. անձայն փոյր. 3. չնչին. գոյզն իրք. Եռելէլէլ Եռոյն Ինդրե. 2. Եռելէլ էչէր. 3. ոչնոտ Եռ.

Vesciála, *sf. babillarde*, f. կին ընդվզողասէր բերանով. շաղատաղութիւն. Խոնաթ. Եռելէլ էչէր.

Vescica, *sf. vessie*, f. 2. *vésicule, vessie natatoire*, f. 3. *vessie, ampoule*, f. 4. *vétilles, niaiseries*, f. pl. 5. *niche*, f. 6. *bulle d'eau, d'air*, f. փամփուշտ միջի. 2. փամփուշտ ձկանց. 3. պրեցած. պտոյտ.

4. չաղիագիտելիութիւն. անօգուտ բանք. 5. ծաղր. կատակութիւն. 6. պղպջակի ջրոյ, օդոյ. ծիրանեաց. 2. դատբէ ծրանեաց. 3. ծոպաւորբէք. 4. պիտոյից լեր. ծիրանեաց. 5. ցոյն. հիւանդ. 6. ոտն ծոպաւորբէ. ծրանեաց.

Vescicatório, *sm. vésicatoire*, m. խարան. ճեղքվածք. նետբէ.

Vescichétta, *sf. vésicule*, f. փոքրիկ փամփուշտ. պիւսեակ ծրանեաց.

Vésco, *sm. erême*, m. անապատ. եպիսկոպոսութիւն. 2. պատուական եպիսկոպոսի. 3. եպիսկոպոսական նոյն բնակութիւն եպիսկոպոսի. 4. գաւառ, միջակ եպիսկոպոսի. 5. առանձին եպիսկոպոսի. ճեղքվածքոտ. 2. ճեղքող հանշոյ. ծրանեաց. 3. ճեղքող ծրանեաց. 4. ճեղքող նանրնոտ. 5. ճեղքող ծրանեաց.

Vescovále, *a. episcopal*, e. եպիսկոպոսական.

Vescovile, *s'dit.* ճեղքվածք ծրանեաց.

Vescovo, *sm. évêque*, m. եպիսկոպոս. անապատ. ճեղքող.

Vespa, *sf. guêpe*, f. պիծակ. բրեա. եղեռնբրբէ.

Vespájo, *sm. guêpier*, m. 2. *plancher*, m. քոյն պիծակաց. 2. յատակ բարձրացեալ յերկրէն. բարձրատեղի. եղեռնբրբէ ծրանեաց. 2. եղեռնոտ պեղբէ.

Vespajóso, *a*, *a. spongieux*, se. ծակոտկէն (պատիր). պեղէն պեղէ. պեղեր ևս.

Vespero, *v.* Vespro.

Vespertillo, *sm. chauve-souris*, f. չղջիկ. չղջիկան. կեղեն ծրանեաց. եղեռնոտ.

Vespertíno, *a*, *a. du soir. Vespéral*, e. երեկորեայ. երեկոյական. պեղեսա ծրանեաց.

Vespistrello, *sm. chauve-souris*, f. չղջիկ. կեղեն ծրանեաց.

Vespro, *sm. le soir*, m. 2. *vêpres*, f. pl. երեկոյ. 2. երեկորեայ աղօթք, ժամ. պեղեմ. 2. պեղեմ ասացեալ.

Vessáre, *va. tourmenter, vexer.* նեղել. խռովել. հարատապարել. ճեղք, եղելեր վերբէ.

Vessazióne, *sf. vexation*, f. նեղութիւն. վշտանք. հարատապարբէքիւն. ճեղք. եղելեր. ճեղոտիւ.

Vessica, ecc. *v.* Vescica, ecc.

Vessillárco, *s'sm. porte-drapeau*, m. գրաւնեղի. գրաւոյ. նշանակիր. ոստիկան.

Vessillífero, *s'sm.* նշանակիր. ոստիկան.

Vessillo, *sm. étendard*, drapeau, m. բանniere, f. գրաւ. նշան. դրօշ. ոստիկան. պեղեմիր. ալեմ.

Vesta, *sf. habit, habillement*, m. 2. *couverture, housse*, f. 3. fig. *le corps.* պատանեղի. զգեստ. հանդերձ. 2. նուագկիր. 3. մարմին. դի. եղելոյ. բոդոյ. 2. եղբիներ. 3. ինքն.

Vestáccia, *sf. maurais habit*, m. անարգ, գեղեմ հանդերձ. ճեղեր եղելոյ.

Vestále, *sf. vestale*, f. եսաեան կոյս. վեսթալեր եղբիներ ոստիկանեղ բէզ.

Veste, *v.* Vesta.

Vestiário, *sm. vestiaire*, m. տուն պատմեամպաց. 2. ծակոտ հանդերձից. եղելոյ ոստիկանեղ ծոպ. եղելեռնոտ. 2. եղելոյ եղբիներ.

Vestíbolo, *sm. vestibule*, m. անդաստակ. գասիճ. հոպոտ. պեղէնէ.

Vestígia, *sf.* ¡*vestige*, m. *trace*, f. 2. *reste*, f. 2. *reste*, f.

Vestígio, *sm.* ¡*m. trace*, *marque*, f. 3. *exemple*, m. *trace*, f. 4. *pied*, m. ճեպ. 2. նշմարանք. ճեպք. յետգոյզ. նշանակ. 3. օրինակ. կարգապար. 4. ոտն. եղ. եղեր. 2. ոտնեղ. եղ. գոբբ. 3. եղբիներ. ճեղբոյ. 4. ոտիք.

Vestimento, *sm. vêtement*, habillement, habit, m. արկանելի. հանդերձ. պատմեամն. եղելոյ. ելեներ.

Vestíre, *va. habiller.* զգեցուցանել. պատեցանել. ելպրեներ. ելենեղոյ.

— *sm.* Vestimento.

— *vn.* ¡*s'habiller*, se vêtir. զգենուլ.

Vestírsi, *vp.* ¡*արկանել*. ելպրե. ելենեղ.

Vestito, *sm. habillement*, m. 2. *la dépense que l'on fait pour s'habiller.* զգեստ. հանդերձ. արկանելի. 2. ծակոտ վասն հանդերձից. եղելոյ. ոստ. 2. եղելոյ. ելենեղ խոշոր.

Vestítura, *sf. habillement*, m. *façon de s'habiller*, f. 2. *peau*, f. 3. *haire*, f. զգեստ. զգեստ. ձեւ հանդերձից. 2. ոստիկ. 3. խորք. քուրձ. ելենեղ. եղբեր եղբ-ներ. 2. ոստիկ. 3. ոտ.

Vestizióne, *sf. vêture d'une religieuse*, f. ոստնէն զկերպասանս հաստատութիւն. եղբեներ եղելոյ ելենեղ.

Vestóne, *sm. robe ample et noble*, f. պատմեամն լայն եւ ազնիւ. կեղել վեր ելեղոյ.

Veterano, *sm. vétéran*, m. հինաւուրց. վասնակատար (զինուոր). եղբոներին պերեզիլ. եղեներ (նեղեր).

Veterinária, *sf. art vétérinaire*, m. բժշկութիւն գրաւոյց. հոպոտ հեպոէնէ.

Veterinário, *sm. un vétérinaire*, m. բժիշկ գրաւոյց. հոպոտ հեպոէն.

Vetero, *a*, *a. de bête de somme.* գրաւոյ. անասնական. հոպոտեղ.

Vétero, *a*, *a. ancien*, ne. հին. առաջին. եռոյ.

Vetraja, *sf. verrerie*, f. արուեստանոց ապակեաց. ելէե եռեղ. պելեր եռեղ.

Vetrájo, *sm. verrier, vitrier*, m. ապակեգործ. ելէեղոյ. ցոմեր.

Vetráme, *sm. verroterie*, f. ապակիք. ուլունք ապակեղէնք. եռոյնեղոյ. ցոմ եռելոյբոյ. ոցնոտ.

Vetraria (arte), *sf. l'art de la verrerie.* ապակեգործութիւն. ցոմեղէնէ. ելէեղելէ.

Vetráta, ¡*sf. vitrage*, m. *vitre*, f. ապակի.

Vetriata, ¡*պատուհան. լուսամուտ. ցոմ. ելենեղոյ ոստնոտ.

Vétrice, *sf. osier*, m. ուռի. ուռի կարճաբոյ. պեղեոտ.

Vetriciajo, *sm. oseraie*, f. անտառ ուռեցոց. պեղեոտեղ.

Vetriéra, *v.* Vetrata.

Vetrificáre, *va. vitrifier.* առնել ապակեղէն. առնականիլ գործել. ցոմ, ելէեղէ պեղեոտբոյ.

Vetrificazióne, *sf.* *vitrification*, f. ապակեացում. ապակեդիր բ կերպարանք ապակեյ. ապակեի գործարան. ապակեդործ. ապակեդրութիւն.

Vetrina, *sf.* *antigorium*, m. բուա. ապակեայ բուա.* ապակի. ապակեայ.

Vetrino, a, a. *cassant*, e. 2. *vairon*. բեկոտ. ապակեղէն. դիւրաբեկ. 2. (աչք) պատեալ լամպակով. ծրատ. ծերտերու. ապակեղէն. ճար գործ. 2. գեղ. գերտեղ (ձի).

Vetriólo, v. Vetriuolo.

Vetriuóla, *sf.* *pariétaire*, f. ապակագեղ.* ապակեայ փրփուր. խոշորացած մի.

Vetriuólo, *sm.* *vitriol*, m. 2. *morceau de verre*, m. արկաղ. 2. կտոր ապակեյ. գաճ. ապակի ծերտերու. 2. ճար խորտոց.

— a, a. *de verre, semblable au verre.* ապակիդէն. ճարան. ճար, ապակի գործի.

Vétro, *sm.* *verre*, m. ապակի. 2. բաժակ. ճար. ապակի. 2. գործած. գերտեղ.

Vetróso, a, a. *vitreux*, se. ձեռան ապակեայ. փայլուն. ճար գործի. ապակի նման.

Vétta, *sf.* *sommet*, m. *cime*, f. 2. *rameau, rejeton*, m. 3. *houssine, baguette*, f. 4. *verge de fléau*, f. 5. *perche*, f. գագաթ. ծայր. 2. կտոր. ուռ. բողոքի. 3. գաւազան ծեծելոյ գործոյն. 4. գաւազան կամ ձեռագործի. 5. ձող. ծերեք. ուռ. ծի. 2. ուռ. ապ. ծերեք. 3. ուռ ծերեքեր ըստ գործ. 4. գործոյ գերեքեր ըստ գործ. 5. ուռերք.

Vettajuólo, a, *a. qui naît, qui croît sur la cime.* 2. *commun, e. vulgaire.* ծի ածէ, բուա. ամէի բ գագաթի ածի. 2. հասարակաց. ամ. գերգան. ծերեքեր պէսի, հաս. ապ. 2. ուռերք ապ. գերգ. գործ.

Vétte, *sm.* *levier*, m. լծակ. ձող. օգտակերք. ուռերք. ծերեքուռ.

Vettigále, *sm.* *impôt*, *droit*, m. մաքս. առգք. բաժ. հարկ. ծերեքուռ. վերեք.

— a. *tributaire, imposé*, e. հարկաուռ. վերեք. ենթակ վերեք.

Vettina, *sf.* *conduit d'eau*, m. խողովակ. ջրմուղ. ուռ ծղ.

Vettóne, *sm.* *rejeton*, m. խաւարծի. բարուռ. ձող. ֆերեք.

Vettováglia, *sf.* *vivres*, m. pl. *munitions de bouche*, f. pl. պաշար. ծգար. ծերեքեր. ծերեք. ծգերեք.

Vettovagliáre, *va.* *avitailler.* պաշարաւել. պաշարել. ծգարելել. ծերեքեր ծերեք.

Vettovagliére, *sm.* *vivandier*, m. *or վաճառական պաշարակա. առնողական. ծերեքեցի.

Vettúccia, *sf.* *extrémité des branches d'un arbre*, f. *tendron*, m. գնդակ. խաւարծի. ֆերեք. ծերեք.

Vettúra. *sf.* *voiture*, f. 2. *amenage, charriage*, m. վարձեալ գործաուռ. 2. վարձ գործաուռ. գրեհական տանելոյ. վերուռ հասկ. պաշեր ծերեքուռ. 2. հասկ. պաշեր վերուռ.

Vetturále, *sm.* *voiturier*, m. *charretier*, m. ապ. ծղոյ. ծերեքեցի.

Vetturegiáre, va. *voiturer, charrier.* առնել. կրել գործաուռ. ապ. ծղ. պաշեր. ծերեքելել ծերեքեցի.

Vetturíno, *sm.* *voiturier*, m. *charretier*, m. ծերեքեաւ. ապ. ծղոյ. ծերեքեցի. պաշեր.

— a, a. *de voiture.* բեռնակիր, բեռնաթափ (գրաւոռ). ենթ ենթերեքեր (պաշեր).

Vetustá, *sf.* *vétusté, antiquité*, f. Հնութիւն. հին ծղ. ծղ. ենթերեք.

Vetústo, a, a. *ancien, ne. vieux, vieille. antique.* հին. գնուռ. ենթ.

Vezzatamente, *av.* *agréablement, gracieusement. վայելչապէս. շնորհաւք. ենթեք ծղ. պաշեր.

Vezzeggiamento, *sm.* *caresse*, f. գգուանք. փաղաքշանք. քծնիք. օխշան.

Vezzeggiáre, *va.* *caresser, flatter, cajoler.* գգուել. գգուանք. փաղաքշել. օխշանի. ենթ պաշեր ենթեք.

Vézzo, *sm.* *amusement, divertissement*, m. 2. *coutume, habitude*, f. 3. *collier*, m. 4. *sorte de danse chez les Grecs*, f. զուարճութիւն. զբօսանք. 2. սովորութիւն. բնաւորութիւն. կարգ. 3. մանեակ. քառամանեակ. 4. կարգ ենք ծուռանց. ելիքներ. ծեքե ոյոն. 2. ուռեր. ոյն. ենթերեք. 3. ենթոռնելեք. 4. պես ենթ ենթ.

Vezzi, *pl.* *cajoleries, mignardises, caresses*, f. pl. քծնիք. պլաքիր. փաղաքշանք. ենթելեր պես ենթերեք. ենթ. ելեք.

Cascar di —, *faire le précieux.* քծնելել. պլեել. քծնել. ենթելեր պես ենթերեք. ենթելեր ենթելել.

Vezzosaménte, *av.* *gracieusement, joliment. 2 flatteusement, tendrement.* վայելչապէս. 2. ոգուռանաք. քծնելով. գեան իւն. պաշեր ենթ իւ. 2. ենթելեր պես ենթերեք.

Vezzosétto, a, a. *délicat, e. gracieux, se. mignon, ne.* գիրգ. քիրուշ. փափակ. նազկ. ենթ. ենթելեր պես ենթելեք.

Vezzóso, a, a. *aimable, gracieux, se. mignon, ne. 2. précieux, se. mignard, e. շնորհալից. նազող. սիրուն. 2. քծնող. պլող. քիրուշ. ենթ ենթել. գեան ենթ. ենթ. 2. ենթելեր ենթելել.*

Vi, *ac. là, y. 2 dedans.* անդ. անդր. 2. ի նմանս. ոյոն. ոյոնս. 2. ենթոռնի ենթեք.

— *pr. vous. 2. à vous, vous.* զձեզ. 2. ձեզ. ան ձեզ. ենթ. 2. ենթ.

Non sapete ciò che voi — fate, *vous ne savez pas ce que vous faites.* չգիտէք զգործէք. ենթելենթէք ենթերենթէք.

Via, *sf.* *chemin*, m. *voie, rue*, f. 2. *chemin, m. route*, f. *voyage*, m. 3. *passage*, m. 4. *moyen*, m. *manière, façon*, f. 5. *fois*, f. ճանապարհ. ուղի. փողոց. 2. ճանապարհ. ճանապարհորդութիւն. 3. անց ք. պղտուռ. 4. ձեռք. օրինակ. կերպարանք. 5. անգամ. իւ. 2. ենթելենթ. իւ. 3. ենթելեր ենթ. ենթ. 4. ոոոոոենթ. իւ. 5. ոեֆ. ենթերեք.

Due — due, tre — tre, *deux fois deux, trois fois trois, etc.* երկիցս երիս. երիցս երիք. իւէ ենթերեք իւէ. իւ ենթերեք իւ.

— di mezzo, *le milieu.* միջին ինն ճանապարհ. միջոցն. միջն. օրէն իւ. օրէն ենթ. ճանապ. օրէն.

— lattea, *voie lactée.* Ծիր կաթին. յարդագող. ոոոոն օրենոոոոն. գնուելեք իւէ.

Dar, far —, *donner, ouvrir le passage.* տեղի տալ. ճանապարհ առնել. իւր ուշիւ. իւր վերայ։

Fare una —, *prendre le chemin.* գնմ Prendere la —, ելեալ գնալ. ուշ իւրեւ ոշխ— ՍԻՒՆ։

Essere in — d'una cosa, *être prêt, disposé à...* լինել կամ, պատրաստ ի... գործոյ. իւրմէ ոչ ինչ։

— *int. sus, allons, courage!* 2. *loin d'ici, va-t'en.* ած առ. ած արի. ազէ. չայա. 2. ի բաց գնա. գնա իւրմէ. Խուլ։ 2. ՍԻՒ. իւրէն։

— *av. beaucoup.* 2. *comme cela, là là, médiocrement.* յոյժ. 2. այսպէս եւ այնպես. չատ մեծ. միջին չափ. ըստ չափի. 2. Հեզնի Հեզնի. օրմ գործոյ. Իւ վերայ։

Andar —, *s'en aller, partir.* 2. *s'écanouir, finir.* մեռնել. ի բաց երթալ. 2. փարատել. անցանել. կատարել. աչերեւի. ՍԻՒՆ. 2. Հեչնի. ՍԻՒՆ. — ասելոյնի։

Dar —, *aliéner.* օտարացուցանել. վաճառել. գալ—ուշ Հեչնի. Իւրեն ըստորնի։

Gettar —, *rejeter, jeter, rebuter.* 2. *jeter, perdre.* 3. *quitter, abandonner.* 4. *donner pour rien.* մերժել. Հեռացուցանել. 2. արհամարել. կորուսանել. 3. Թողուլ ի նեւաց. լքանել. չկամել. տեսանել. 4. տալ, վաճառել գնելոյնի. ծախուն. ըստ գնի. 2. ՍԻՒՆ. գործոյ. ԿՅՅ. ՈՒՐԵՒՆ ՀՈՒՆ. 3. Իւրեն գործոյ. գոյ Հեչնի. 4. — ասելոյնի։

Gettarsi —, *se désespérer, perdre courage.* յուսահատ լինել. վհատել. Իւրմէ գոյ ՀՈՒՆ. Իւրեն ըստորնի։

Portar —, *enlever, emporter, voler.* յափշտակել. գողանալ. ըստ. գործոյ։

Passar —, *passer. 2. disparaître.* անցանել. 2 չեր յայտ լինել. սպառել. Իւրեն. 3. Նոպեւրեւ. ԿՅՅ ՀՈՒՆ։

— via, *tout de suite.* անգէն. առաջմունդ. Հեռն. ոտիւրեւ. Լուռեցեալ. գերեզման։

— la — la, *au bout, à la fin.* Հետզ յետոյ. յետոյ ոչ ինչ. ի կատարած կոյս. Իւ գործ. ՆԻՒՆ։

Viaggetto, *sm. petit voyage, m.* սակաւ ճանապարհորդութիւն. ՀԸՈՒ Իւրեն։

Viaggiare, *vn. voyager.* ճանապարհ առնել. ճանապարհորդել. Իւրեն ոշխ։

Viaggiatore, trice, *s. voyageur, euse.* ճանապարհորդ. ուղեւոր. Իւրեն։

Viaggio, *sm. voyage, m.* ճանապարհորդութիւն. ճանապարհ. Իւրեն ոշխ։

Viale, *sm. allée, f.* ճանապարհ ընդ մէջ ծառոց. ընդմիջաւուիղ. ուղեւոր Իւրեան ԻՒՆ ոշխ Իւրեն. — ասելոյնի։

Viandante, *sm. passant, voyageur, piéton, m.* անցուորդ. ուղեւոր. ճանապարհորդ. հետեւակ. Իւրեն։

Viareccio, *a, a. de voyage.* ճանապարհի առնելի. Իւրեն ոշխ ՈՒՐԵՒՆ. Իւրեն վերայ Իւրեն ոշխ ՈՒՐԵՒՆ։

Viatico, *sm. provision pour le voyage, f. 2. viatique, m.* պաշար պարէն վասն ճանապարհի. 2. վերջին Թողուլ. Իւրեն Նեն Իւրեն ոշխ ՈՒՐԵՒՆ։

Viatore, *sm. voyageur, m.* ճանապարհորդ. ուղեւոր. Իւրեն։

Viatório, *a, a. de voyageur. 2. passager, e.* ճանապարհորդի. 2. անցուորդ. Իւրեն ոշխ. 2. Իւրեն։

Viatrice, *sf. voyageuse, f.* կին ճանապարհորդ. Իւրեն ոշխ։

Vibrare, *va. lancer. 2. secouer.* Նետել. ընկենուլ. արձակել. 2. շարժացանել. Ձօնել. Ձգել. ՈՒՐԵՒՆ. Իւրեն. 2. — ասելոյնի. Ձգողուիւն։

Vibrazione, *sf. vibration, f.* Նետուիւն. ընկենուիւն. 2. Ճօճուիւն. տատանուիւն. ՈՒՐԵՒՆ. Իւրեն. 2. Ձգողուիւն։

Viburno, *sm. viorne, f.* վարպի սեռ. վարպի պատպակ. Իւր ոշխ։

Vicaria, *sf. vicairie, f.* տեղակալութիւն. Իւրեն. Իւրեն. 2. Vicheria.

Vicariato, *sm. vicariat, m.* փոխանորդութիւն. Իւրեն. Հանգոյն։

Vicario, *sm. vicaire, m.* փոխանորդ. Եպիսկոպոսի. տեղակալ. Իւրեն։

Vice, *sf. tour, m. 2. fois, f. 3. espace de temps, m.* փոխանակութիւն. կարգ. 2. անգամ. Նուագ. 3. անդրանութիւն. միջոց ժամանակի. — ասելոյնի. 2. Իւրեն. Իւրեն. 3. Հետզ Հոգիոյն. ուր. Նոյն. 4. v. Vece.

Viceammiráglio, *sm. vice-amiral, m.* երկրորդ Նաւապետ. ընդ—ուն Իւրեն։

Vicecancelliére, *sm. vice-chancelier, m.* երկրորդ ատենադպիր. գլ— Նոյնի Նոյնի։

Viceconsolo, *sm. vice-consul, m.* փոխանակ գործիչ. Եպիսկ ընդ—ուշ. Իւրեան։

Vicecurato, *sm. desservant, m.* երկրորդ ժողովրդապետ. Հանգոյն Իւրեն։

Vicedio, *sm. vicaire de Jésus-Christ, m.* տեղապահ Քրիստոսի. քահանայապետ Հռոմայ. Հաւրեին Իոանն Իւրեն։

Vicegerénte, *sm. vice-gérent, vicaire, m.* եանգապահ տեղակալ. փոխանորդ. Եպիսկ Նոյնի. Իւրեն։

Vicelegáto, *sm. vice-légat, m.* փոխանակ պապական պատգամաւորի. քահանայապետին. գործ Իւրեն. Իւրեն։

Vicenda, *sf. revanche, f. 2. commerce, m. liaison, f. 3. place, f. 4. affaire, f. 5. vicissitude, f. 6. tour, m.* արձագ. փոխադարձ. 2. Հաղորդակցութիւն գնոյ. բարեկամութիւն. Իւրեայրութիւն. 3. առուծախ. կարգ. 4. Իրք. գործ. 5. փոփոխութիւն. յաջողութիւն. 6. կարգ. փոխանակութիւն. Հանգոյն Իւրեն. գործել. 2. — ասելոյնի. գ—ուշ Նոյնի. — ասելոյնի. 3. Նեղ. Ձգոյն. 4. Իւրեն. 5. տեղւոյնի. Իւրեայրութիւն. 6. Նեղ Իւրեն։

A —, *réciproquement, tour à tour. 2. successivement, l'un après l'autre.* փոփոխադարձաբար. 2. կարգ քան կարգէ. մի քան միոյնէ. տեղեկութիւնի. Ձգողուիւն. 2. Ոչխ Իւր — ասելոյնի. Նեղ Իւրեն։

Vicendévole, *a. réciproque.* փոփոխ. Հաղորդական. փոխադարձ. երկակողմանի. տեղեկութիւնի ըստ. Ձգողուիւն. Նոյ Իւրեան ըստ։

Vicendevolézza, *sf. vicissitude, f.* յաջող-

գութիւն. փոխանակութիւն. ներկութիւն. նեղեցիկ։

Vicendevolmente, *av. tour à tour. 2. réciproquement, l'un l'autre.* փոխանակաբար. փոխ-ի-փոխ. 2. փոխադարձաբար կամ միմեանս. միմեանց. զբաղալե. որ որու. 2. փերեփոխ լերկին. պերեպուլերկին։

Vicemale, *a. vicennal, e.* քսանամեայ. ներ։ իւլեան։

Vicenóne, *sm. pronom*, m. փոխանակ անուան. փոխանուն. * դերանուն. վանիր։

Vicepatriarca, *sm. vice-patriarche*, m. փոխանակ հայրապետի. փոխ-իւր վերակ։

Vicepretóre, *sm. propréteur*, m. փոխանակ գործաւորի Հռոմայեցւոց. նոյն Իրմնլերոր եռաբոլ վերակ։

Vicere, *sm. vice-roi*, m. նախարարապետ թագաւորի. փոխանակ արքայի. վերակ։

Vicereggente, *sm. vice-régent*, m. փոխանակ վարչի. երկրորդ թեմակալու. պերվերի փոխեպետկին վերակ։

Vicerettóre, *sm. vice-recteur*, m. երկրորդ ատենի. վերակացու. նոյնի նոյնը։

Vicesegretário, *sm. second secrétaire*, m. երկրորդ աստեղագիր. գրել ոերինդ նոյնի։

Vicheria, *sf. troupe auxiliaire*, f. օգնական գունդ. նոյնչիկ ոստեր ինչնչ։

Vicinále, *a. voisin, e. qui est près*. գիւղ-ի։

Vicinamente, *av. de près. à proxmy*. նոյնպես։

Vicinánza, *sf. voisinage*, m. *2. les voisins*, m. pl. գրացութիւն. 2. մերձաւորք. գրացիք. ասշնեայորդք. գիւղ-ացի-ներ. 2. գիւղացի-ներ. գիւղ-ացի-ներ։

Vicináre, *vn. être voisin, confiner, avoisiner.* լինել գրացի. ասշնեայորդ. գիւղա-ացի։

Vicináto, *sf. voisinage*, m. գրացութիւն։

Vicináto, *sm.* գիւղ-ացի-ներ։

Vicinità, *sf. proximité*, f. *voisinage*, m. *2. conformité, ressemblance*, f. մերձաւորութիւն. գրացութիւն. 2. նմանութիւն. հաւանութիւն. նոյնչիկ. 2. գիւղ-ացի-ներ. 2. ոերինդ նոյնչիկ։

Vicino, a, *a. voisin, e.* մերձ. հնաւ. մտնեայ։

— *sm. voisin*, m. *2. concitoyen, compatriote*, m. գրացի. մերձաւոր. 2. քաղաքակից. գիւղ-ացի. 2. հեմչնեայ։

— *prep. près. 2. environ.* մերձ. առ. 2. գրեթէ. ըրքու. չափ. նոյնի. 2. հեգնոյ. գնոյ։

— *av. près, proche.* մերձ. հնաւ. նոյնի։

Vicissitúdine, *sf. vicissitude*, f. *changement*, m. փոխհասնի. փոխանակութիւն. ոերինդ գիւղ-ացի-ներ։

Vicitare, ecc. *v.* Visitare, ecc.

Vico, *sm. ruelle*, f. *2. bourg*, m. ոգրաներգ. 2. ասան. գար իշլ. գնոյ-ի. 2. գնոյ-ոգրա։

Vicolo, *sm. rue fort étroite, ruelle*, f. ոգրաներգ. ձանապարհ կարի իմն անձուկ. գարոնեի իշլ։

Vidáme, *sm. vidame*, m. զօրապետ վճռակի եպիսկոպոսաց. եպիսկոպոս ոերարոք։

Vidénte, *sm. prophète*, m. տեսանող. մարգարէ. ոեղչոմներ։

Vidultà, *sf. viduité*, f. *veuvage*, m. պարտիութիւն. գնոյ-ութիւն։

Viè, *av. beaucoup.* յոյժ. կարի. գնի. գոյնի։

Vietaménto, *sm. défense*, f. արգելութիւն. արգել. պրոհիմո. եղ վերնոյ. ոնո։

Vietáre, *va. défendre, empêcher. 2. éviter.* արգելալ. խափանել. 2. ձգտալով. պրոհիմոնել. ոնո նինչ. 2. ոեվենչնե. եղ-րնոյ-ոնո։

Vietatóre, trice, *s. qui défend.* արգելիչ. ոնո նինչ։

Viéto, a, *a. rance, chanci, e. 2. vieux, vieille.* գառնաշամ. ապականեալ. ի ցնահինել. * նինոած. 2. Հնացեալ. Հեր. ահերիոնե. ահերնոյ. 2. նինիոյ. եղճոյ։

Viétta, *sf. ruelle, f. sentier*, m. ոգրաներգ. փոզդ. չաւիղ. գնոյ-ի. 2. գնոյ-ոգրա։

Vietúme, *sm. choses moisies*, f. pl. Հնացեալ. ապականեալ իրք. նոյնիկ. ոեվենչնե. ոգրաներգ իշլ։

Vievá, *sf. chose dite en passant*, f. վարկաբանի ասացուած. նոյնիկ ոեղչոմ ոեն. ոգրա։

Vievia, *av. dans l'instant, tout de suite.* առժամայն. փայտպատի. ոեներ. ոեր ոգրաոոյ։

Vigére, *vn. être fort, en vigueur, florissant. 2. fig. durer.* լինել զօրաւոր. յաջողուիլ. չուժիլ կալ յակասանաին, ի ձասնի. 2. տեւել. բաւել. գնո-վելինել. պնդի. 2. ոեղ չլինե. 2. գնոյ-ոգրա։ գայնոյ-ոգրա։

Vigilánte, *a. vigilant, e. attentif.* զգնոյ-ոնելի նինչ. ձոխ-գնոյ-ոնե։

Vigilantemente, *av. vigilamment, avec soin.* արթնութեամբ. փոխ-ոգ. ձնաոոյ-ոնելի. նոյնիոյ-ոնե։

Vigilánza, *sf. vigilance, diligence*, f. արթնութիւն. արթնութիւն. փոյթ. գնոյ-ոնելի. նոյնիոյ-ոնե։

Vigiláre, *vn. veiller.* զգնոյ. արթնալ. արթնութ կալ. գնոյ-ոնե ոեռ-րնոյ-ոնե։

— *va. surveiller, veiller à.* զնեալի ունել. ձնալ. ՀնաԹել. փոյթ ունել. ձոխ-գնոյ-ոնե ոեղչոմ նինչ։

Vigile, *a. vigilant, e.* զգնոյ. արթնած. զգնոյ. գնոյ-ոնե ոեռ-րնոյ-ոնե։

Vigília, *sf. veille*, f. *2. vigile*, f. *3. sentinelle*, f. զգնոյ-ոնե. արթնութիւն. 2. ձոխ. ձոխոայոյ-ոնե. ցնաոայնիոյ օր (ասնից). 3. գիչերապահ. պահ. գ. գնոյ-ոնե ոեռ-րնոյ. 2. օրոձ. ոոյնի. 3. ոեռ-ոեղչոմ. ոեռ-ոեղչոմ։

Vigliaccáccio, a, *a. lâche, poltron, e. 2. mal-fam.* ինչոնել. ոեռ-ոեղ։

Vigliaccaménte, *av. lâchement.* ՀնդգոոեթեամբՀ. վատութեամբ. ինչոնելնելե։

Vigliaccheria, *sf. lâcheté, poltronnerie*, f. վատութիւն. յանլաութիւն. ինչոնելնելե. եղերնեելնե։

Vigliácco, a, *a. lâche, poltron, ne. mal-fam.* ինչոնել. ոեռ-ոեղ. եղերնեե։

Vigliaccóne, *sm. grand poltron*, m. կարի իմն վատ. ոեռ ինչոնել. նեռ-ոեռ-ոեռ։

Vigliaménto, *sm. action de balayer le blé, f. գատնեելն, չաղելն գՀատիս. եղոլել գոոոե պոյչոոե ոեռնեելնե։

Vigliáre, *va. éplucher. 2. choisir. գատանել. գնոյել գՀատիս. 2. ընտրել. որոշել. եղոլ

րել գ-ան-պատրաստ տեղէ-ից-ի-ե. 2. պատրաստ-ութիւն. պատրաստ-ի.

Vigliétto, *sm.* billet, m. մանրակ. տոմս փոքրիկ. թուղթ. ընծա-կոչ. նշան.

Vigna, *sf.* vigne, f. vignoble, m. 2. vigne, f. cep de vigne, m. այգի. պղտեասան. 2. որթ. որթատունկ. զ-ա. 2. տունկ.

Vignájo, }*sm.* vigneron, m. այգեգործ.

Vignajuólo, }այգապետ. զ-ապետ. զ-ուհի.

Vignáre, va. planter des vignes. տնկել այգիս տունկ տիրել.

Vignázzo, }*sm.* vignoble, m. այգեհասան. այ-

Vignétto, }ակ. զ-ուկ.

Vignuóla, *sf.* petit vignoble, m. 2. fig. amusement, plaisir, m. այգեհասան փոքրիկ. 2. զբօսանք. հաճոյքութիւն. ախորժ զ-ուկ. 2. տեղ. ն-ի-ե.

Vigógna, *sf.* vigogne, f. պերուբիկ խոյ. ուղտամազի անասուն ինչ ի պերուբիա ի չափ ոչխարի նման ուղտու. լ-ռնիւ-ոտիկ.

Vigorare, va. fortifier. հաստատել. կազ-դուրեցուցանել. զօրացուցանել. ի-ուժել էներգ-ե. պերճէներգ-ե.

Vigóre, *sm.* vigueur, force, f. ուժգնութիւն. զօրութիւն. կար. պտ-ասպր. զ-աւորութիւն. ի-ուժէներ. պերճ-ութիւն.

Vigoreggiare, va. encourager, donner de la vigueur, du courage. պրսպռիդել. խրա-խուսել. զօրացուցանել. խ-ութե, ց-ուցի էներգ-ե.

Vigorire, *vn.* reprendre courage. կազդու-րել. քաջալերել. խրախոյս առնել. ց-ուցիէներ. խ-ութ ս-ուիլ.

Vigorosamente, av. vigoureusement, vivement. զօրութեամբ. ուժգնու-թեամբ. ի-ուժէն էն. պերճ-ապէս.

Vigorosità, *sf.* vigueur, force, f. ուժգնութիւն. զօրութիւն. քաջութիւն. ի-ուժէնէ-ութիւն. ի-ուժ.

Vigoróso, a, a. vigoureux, se. robuste, fort, e. հաւժկու. զօրաւոր. մեր. քաջն. ուժեղ. ի-ուժէն. պերճ-ապէս. իշ-ուժ.

Vile, a. vil, e. անարգ. խոտան. արհամարհ. դժուշ. 2. վատասիրտ. երկչոտ. 3. անտ-սուհ. անպատուաւոր. խոր. ս-ւլտ. գ-ոյ-ազ. 2. ծ-ռ-ի. ծ-ռ-ուհի. 3. ոյ-ազ. հ-ւպէս. Avere a —, mépriser. անգ-ռանել. չգոել. ինչ. չ-ես ի-ուրեն գ-տանել. խոր-ս-ւլտ.

Vilezza, *sf.* bassesse, f. անարգութիւն. արհամարհութիւն. նուազութիւն. ս-ւլտ-ութիւն. հ-ռ-ութիւն.

Vília, *v.* Vigilia,

Vilificare, va. avilir, déprimer, mépriser. արհամարհել. նկուն առնել. անարգել. խոր-ս-ւլտ-ացնել.

Vilipéndere, va. vilipender, mépriser. անգռնել. արհամարհել. ոչ-ուհ. չ-ես ի-ր-ին գ-տանել. խոր-ս-ւլտ.

Vilipéndio, *sm.* mépris, dédain, m. արհամարհանք. խոր-ս-ւլտ-ութիւն. ի-ուրեն-ս-ւլտ.

Vilipendióso, a, a. méprisable. արհամարհ. գ-ռանք. խոր-ս-ւլտ.

Vilipéso, a, a. méprisé, e. 2. abject, e. méprisable. անարգեալ. ի-ր-ին-ան-ս-ւլ. 2. ա-նարգ. արհամարհ. խոր-ս-ւլտ. 2. ս-ւլտ. խոր-ս-ւլտ-ութ. խոր.

Vilire, va. mépriser, dédaigner. արհամարհել. անարգանել. անարգանք. խոր-ս-ւլտ. ի-ր-ին. ի-ր-ուկ ի-ր-ի.

Villa, *sf.* campagne, f. village, m. 2. maison de campagne, f. 3. ville, f. գեղ. 2. գաս-ակիտ. կալուած. չէն. 3. քաղաք. ծ-ոյ. 2. տեղ ի-ր-ի. 3. ի-ր-ին.

Villággio, *sm* village, m. չէն. գեղ. ա-ւան. տեղ. ի-ուղ.

Villanáccio, *sm.* manant, m. չինական. ա-գռուշ. ի-ժանդամիտ. ա-ճուճ. ի-ուղ-ի-ան.

Villanamente, av. grossièrement. 2. cruellement. 3. indécemment, honteusement. չինականաբար. 2. անագորոնութեամբ. անողորմի. 3. անչէզեցիօն. անձամբ. տեղ-ի-ն-ե. ի-ուրեն-ի. 2. ս-ւլտ-ութ. 3. ծ-ռ-ո-ի. ի-ուրեն-ի. ի-ուղ-ի-ան. ի-ուղ ի-ր-ին.

Villaneggiare, va. insulter, outrager. նախատել. ի-ղճամտել. ի-ուրեն-ի. տեղի-ր ի-ր-ին.

Villanélla, *sf.* jeune paysanne, f. չինական աղջիկ. տեղի-ր ի-ր-ի.

Villanéllo, *sm.* petit paysan, m. մանուկ չինական. տեղի-ր ղ-ուկ.

Villanésco, a, a. de paysan. 2. grossier, e. չինական. չինականաց. 2. անմարդի. չինականգոյն. տեղի գ-ռնական. տեղի-ր. 2. ի-ուղ. ի-ուրեն.

Villanía, *sf.* injure, insulte, f. 2. malhonnêteté, f. 3. obscénité, ordure, saleté, f. նախատինք. հայհոյանք. արհամարհանք. 2. անմարդկութիւն. անիրատութիւն. 3. գազանութիւն. պղծութիւն. ագահութիւն. տիրոջ. լուծի. ի-ուրեն. 2. ի-ուրէ-ուրէ-ուրէ. ի-ուղ-ուրէ-ուրէ. ի-ուրեն-ուրէ. 3. ո-ռ-գոտուրէ. ի-ուղ-ի-ուրէ.

Villáno, sm. villageois, paysan, m. 2. sorte de cheval d'Espagne, f. չինական. ռամիկ. 2. ագռ ինչ երիւարի Սպանիացւոց. տեղ-ի-ր. 2. ոյր ոչ ի-ուղ-ին.

— a, a. grossier, incivil, e. 2. cruel, le. անարգ. անիրատ. չինական. 2. անողորմ. անգթի. գ-ռնական. ի-ուրեն-ի. 2. ի-ուղ-ի-ր-ուրէ.

Villaréccio, a, a. champêtre. չինական. գիւղ. գաւառ. տեղ-ի-ն. տեղի գ-ռնական.

Villáta, *sf.* village, m. գեղ. չէն. տեղ. ի-ուղ.

Villático, a, a. champêtre. չինի. գեղ. տեղ-ի-ն. տեղ-ի-ս. տեղի գ-ռնական.

Villeggiare, vn. prendre le plaisir de la campagne. զբօսանալ ի գիւղ. հանդչել ի չէնս. ոչ ուղ-ի-ր ինչ. տեղ-ի-ս ելանի.

Villeggiatúra, *sf.* plaisir de la campagne, m. 2. le temps qu'on passe à la campagne. զբօսանք ի չէնս. 2. ժամանակ ի գիւղ բնակելոյ. տեղ ուղ-ի-ր. 2. տեղ ն-ռնիս.

Villerécio, }a, a. champêtre, rustique. չինական. գաւառական. տեղ-ի-ն.

Villésco, } տեղի գ-ռնէ.

Villicáto, sm. administration d'une ferme, f. վերակացութիւն վճռակաց. կալուածոց. տեղ. կ-ռնիլի տեղ-ի-ս-ուրէ.

Villica, *sm.* fermier, m. վերակացու գեղջ. կալատեղ. տեղ. գնալ ժողովուրդ.

Villóso, a, a. velu, e. մազոտ. մորի. թաւ. խաւարտի. խիտ. խշշէ. ժողովուրդ.

Vilménte, *av.* vilement, lâchement. վատապէս. ժլատաբար. ոչնչաբար.

Vilpistrélło, *sm.* chauve-souris, f. չղջիկան. կնիկ ծառայ.

Viltà, *sf.* bassesse, f. 2. timidité, lâcheté, f. 3. vilété, f. bas prix, m. անարգութիւն. 2. վատութիւն. վատասրտութիւն. 3. անարդութիւն. անարգ գին. խոչընդ. ոչնչութիւն. 2. հեծեծութիւն. 3. ոչնչ գին.

Viluccchio, *sm.* liseron, m. բազէզն. պատ. գին. տարողչէ.

Vilúme, *sm.* fatras, m. ղեղջակոյտ. խառն կատակութիւն. ժողովուրդ խշշէն. 2. v. Volume.

Vilúppo, *sm.* paquet, m. 2. embarras, m. 3. touffe, f. 4. troupe, bande, f. պատաս. ծրար. 2. խառնակութիւն. պատգէշ. ազմուկ. 3. հիմնան. խառնակութիւն ապականող. մեռապարիկ. 4. գունդ. ամրոխ. ժողով. ղէշէն. ժողովուրդ. 2. ժողովրդէն. խմբ. գնալ. ժողովրդ. 3. ոչնչով ծլուել. ժողովրդ (խմբ). 4. ժողով.

Vime,) *sm.* lien d'osier, m. կապ. պարտադիր

Vímine,) *sm.* mauvais vin, m. գինի յոռի. գինով. ժողովրդ տալ.

Vimineo, a, a. d'osier, fait de branches d'osier. յատուկ ուռենոյ ծրրհնով. պատրաստ տալ ուռենոյ ճոմերէն.

Vinaccia, *sf.* marc de raisin, m. կոխած խաղողոյ. ճոմերի գինոյ ծծրհնած.

Vinàccio, *sm.* mauvais vin, m. գինի յոռի. գինով. ճոմերի ծծրհնով.

Vinacciuólo, *sm.* pepin de raisin, m. ծիր. ճոմերի ընձիղներէն.

Vinágro, *sm.* vinaigre, m. քացախ. ծրէն.

Vinájo, *sm.* marchand de vin, m. գինեվաճառ. ճոմերագէտ. ծրչնակերն.

Vinário, a, a. de vin. գինոյ. ճոմերագործ. ճոմերագէտ.

Vináto, a, a. vineux, se. գինեգոյն. կարմիր. ճոմերագ բնկնած.

Vinattiére, *sm.* cabaretier, m. գինեվաճառ. ճոմերագէտ. ծրչնակերն.

Vincapervínca, *sf.* pervenche, f. բոյս ինչ. պէս ոչ ոճ.

Vincástra, *sf.*) houssine, f. ցուպ նոտրք.

Vincástro, *sm.*) գաւազան. ցուպ. նետ ճոմերագործ. տաւ.

Vincénte, a. victorieux, se. յաղթող. յաղթական. նեղոչ. ճեղինչ.

Vincere, va. vaincre, triompher. 2. surpasser. 3. chasser. 4 extirper, déraciner. 5. passer, traverser. 6. calmer, réprimer, apaiser. 7. persuader, convaincre. յաղթել. գեր ի վերոյ լինել. նշան յաղթութեան կանգնել. 2. առաւելուլ. գանգատանել. անցանել գանգանել. 3. վիանել. վանել. հալածական առնել. 4. արմատ քի խլել. բնաջինջ առնել. 5. անցանել ընդ. հասանել անցանել. 6. հանդարտեցուցանել. քաջուցանել. 7. հաստ. գիտուի հաստ առել. հաստատուցանել. ճեղինչ. ճեղինչ լինել. 2. լեզուել. ուլոչ. խոչընդ ելոչ. 3. ծռելոչ. ծռելուլոչ. 4. ոչոչնակերն ելոչոչ. ծռելոչ. 5. խոչընդ լեզուել. ուլոչ. լեզուել. 6. ոչոչնակերն. ծռելոչ. ղոչ. ծռելոչ. 7. ծռելուլոչ.

— il partito, remporter, obtenir. առանալ. յաղթել. ընդհանուր խոր ուլոչ. ծռելուլոչ.

— la pruova, avoir le dessus, l'emporter. յաղթահասարել ի պայքարն. յաղթել. ճեղինչ. խոր ուլոչ.

Vinchéto, *sm.* oseraie, f. անտառ. առեւտուր. ուռենոյ ծրհնաց.

Vínchio, *sm.* petite branche d'osier, f. առ առուոյ. ուռենոյ ծրհնէրէն.

Vincibósco, *sm.* chèvrefeuille, m. տունկ ինչ անուշահոտ ծաղիկ. ի մորենոյր. պէտ նեղ խոլորոյ լինելոչ ոչոչ.

Vincído, a, a. mollasse, mou, lle. կակուղ. նրբչոչ. ներչ.

Vinciglio, *sm.* lien, m. կապ. առ առուոյ. ղոչ.

Vinciguérra, *sm.* celui qui veut tout gagner, avoir le dessus. ոչ յօժարի գեր ի վերոյ լինել. գրաւ գլխ. հեծեծիլ նեղոչ խոնչոչ.

Vincimento, *sm.* victoire, f. յաղթութիւն. ճեղինչ. ճեղինչ.

Vincipremi, *sm.* qui remporte le prix. որ առնու դրաւճութիւնն. ճորլուոչ խոր ուլոչ. դրաւլուլ ի ծրհնաց.

Víncita, *sf.* gain, m. 2. victoire, f. շահ. 2. յաղթութիւն. ոխոչ. 2 ճեղինչ. ճեղինչ.

Vincitóre, *sm.* vainqueur, m. 2. gagnant, m. յաղթող. 2. շահող. որ ոճի գրաւճութիւն. ճեղինչ. ղալ. 2. ծռելոչ.

Vínco, *sm.* osier, m. 2. lien, m. attache, f. առ. 2. կապանք. կապ. ուռենոյ ղալոչ. 2. ղոչ.

Vincolare, *va.* lier, obliger par un contrat. կապել. պարտական առնել պայմանաւք ինչ կամ դաշտիք. ճալ. լուր ճեղինչոչ. ոճոչ ելոչոչ.

Vincolo, *sm.* lien, m. կապ. կապանք. ղոչ.

Vindémmia, v. Vendemmia.

Vindice, *sm.* vengeur, m. վրէժխնդիր. քրնաճնդիր. նոճ. ճեղինչ ղալոչ.

Vinéllo, *sm.* piquette, f. յոռի գինի. գինի ի կոխանից. ղալոչոչ.

Vinéfero, a, a. qui produit du vin. գինաբեր. գինեբեր. ճոմերագ սէ. ոճոչ.

Vinético, a, a. vineux, se. գինեգոյն. ճոմերագ բնկնած. ղ.

Vinétto, *sm.* petit vin, vin léger, m. գինեակ. դուղն, ճեղինչ գինի. ղ. խոչնէ ճոմերագ.

Vino, *sm.* vin, m. գինի. ճոմերագ. ղոչոչ.

Vinolénto, a, a. ivrogne. գինեաբեր. արբչող. գինեմոլ. ոճոչէ.

Vinolénza,) *sf.* ivrognerie, f. արբեցութիւն.

Vinosità,) ճոմերչէն. ծեսոչնալ.

Vinóso, a, a. vineux, se. 2. ivrogne. (խմղող) հիւթալից. լի գինեով. 2. գինելից. գինեզէն. ճոմերագ. սէ ճոմերագ վէրեն (խղճմ). 2. ոճոչէ.

Vinta, *sf.* victoire, f. յաղթութիւն. ճեղինչ. ճեղինչ.

Vinto, a, *a.* vaincu, etc. պարտեալ. *Darsi —, se rendre, s'avouer vaincu.* Ձեռս տալ. պարտութիւն խոստովան լինել. տեղի տալ. եւ ձերձեաւ. ընկալ զբեռ. եղ-ծանել սեր։

Darla vinta, céder, demeurer d'accord. Համաձայ. միաբանել. բաշա. եղծել զբեռ։

Darle vinte, flatter, complaire. պղծել. փաղաքչել. խոնարհել զինեւ. խոնարհ-ցանել։

Vinúcchio,) *sm.* vin faible, m. գինի անթոյ.

Vinúcolo, } *sm.* vin faible, m. գինի անթոյ.

Viola, *sf.* giroflée. f. 2. viole, f. մեծամա-նիկ. * շաշպրան. 2. գինու. վեռ. ծա-ղիկեղէն. 2. սիրուն։

— mammola, violette, f. մանիշակ. մա-նուշակ. պեռնեղէն (պեռնեղէն)։

Violácco, a, *a.* violet, te. ի գոյն մանու-շակի. որ. պեռնեղէն բերան։

Violamento, *sm.* viol, m. ապականութիւն. գոյութիւն (կուսութեան). (ընդ) ոջնալ։

Violare, *va.* violer. խարդախանել. բռնաբա-նել. լինել գկոյս. 2. ապականել. պղծել. ապարտել. յուսանել. քակել. ոչ պահել. գանցանել. ընդ ոջնալ. 2. ձեռնրեհութիւն կինեւ. ոջնալ. բռնհնանք. ինեռասել կինեւ։

Violáto, a, *a.* violet, te. ի գոյն մանուշա-կի. պեռնեղէն գոյն. ոջ։

Violatóre, *sm.* violateur, corrupteur, m. 2. profanateur, transgresseur, m. ապականիչ. խարդախանիչ. 2. յանցաւոր. օրինազանց. ոջնաճոռ. ընկալ ինեռնեղէն. 2. ընդհակերեռ բռնաւոր. ինեռասող. նեռ։

Violazione, *sf.* violation, f. 2. viol, m. օրէնս-զանցութիւն. յանձանձ. 2. խարդախանու-թիւն. ապականութիւն. լինելն. ինեռնաց բռնհնանք. 2. ընկալ ոջնալ։

Violentamento, *sm.* violence, contrainte, f. բռնադատութիւն. բռնադրանութիւն. պղծ. պղծանք. ձեռք ինեռ։

Violentáre, *va.* violenter, forcer. բռնադա-բել. բռնադատել. բռնադրանել. պղծանք. պղծ. ձեռք ինեռ։

Violentatóre, trice, *s.* qui use de force. բռնադատիչ. պղծ. ձեռք ինեռիչ։

Violénte, *a.* violent, e. բռնադրանիկ. բռնան-պղծ. ինեռոնեռ. ինեռութ։

Violentemente, *av.* violemment, avec vio-lence. բռնադրաբար. բռնի. բռնանեռութեամբ. պղծ ինեռ. ձեռքիւ։

Violénto, a, *a.* violent, e. 2. fait par force. բռնած. ապանիկ. 2. բռնի լինալ. բռնա-դատեալ. ինեռութ. ինեռոնեռութ. 2. պղծանեռ. պղծ ինեռ ինեռալ։

Violénza, *sf.* violence, contrainte, force, f. բռնանեռութիւն. բռնադրանութիւն. պղծ. ձեռք։

Violétta, *sf.* violette, f. մանիշակ. մանուշակ. պեռնեղէն (պեռնեղէն)։

Violétto, *a.* violet, te. ի գոյն մանուշակի. պղծ։

Violinista, *sm.* joueur de violon, m. գինա-շաղար. ինեռան նշանեռող. ինեռանեռող։

Violino, *sm.* violon, m. գինար, վիճ չորեքա-զեան. ինեռան։

Violoncéllo, *sm.* violoncelle, m. գինար մեծ, առանարանդան. պնչնեռ ինեռան։

Violóne, *sm.* basse de violon, f. գինարանե-բանդան. ինչ. ձեռաց ինեռան ինեռան։

Vióttola, *sf.* sentier, m. avenue, f. 2. dé-

Vióttolo, *sm.* tour, m. շուրջ. ոտի. անցք. մուտք. 2. մանուանգաստ շրջան. շուրջ կամարանք. պար ինեռ. պատեռ. 2. պտուղեռ ինեռ. ոջնաճոռ։

Vipera, *sf.* vipère, f. իժ. քարբ. ինեռերեռ ինեռնեռ։

Viperájo, *sm.* chasseur de vipères, m. որ-սորդ իժից. ինեռերեռ ինեռնեռ ինեռնեռ. ինեռ-ռեռ ինեռնեռ։

Vipéreo, a, *a.* de vipère. 2. fig. empoisonné, e. իժի. 2. ինեռանար. դեղալ. մանկարար. ինեռերեռ ինեռնեռ ինեռոնեռ. 2. ինեռնեռ։

Vipérétta, *sf.*(vipereau, m. իժանեռոյկ.

Vipérino, *sm.*(ինեռերեռ ինեռնեռ.

Vipistrello, *sm.* chauve-souris, f. չղջիկան. չիղջ. ինեռ ինեռնեռ։

Virágine, *sf.* femme forte, f. կին հատկու. զօրաւոր. ժրագործ. ինեռնեռնեռ. ինեռոնեռ ինեռ. ինեռ ոջնաճոռ։

Virare, *va.* (t. di mar) virer. շրջել. դար-ձուցանել. գնաւն յայլ կողմն. ինեռնեռ ինեռ-ինեռնեռ։

Virginále, *a.* virginal, e. կուսութեան. կու-սական. պեռնեռնեռ ինեռ. ոջնեռ։

Virginità, *sf.* virginité, f. կուսութիւն. պ-ինեռնեռ։

Virgo, *sf.* vierge, f. կոյս. կուսան. 2. կոյս աստեղասուն. ինեռ. ինեռ. ինեռոնեռ. 2. ինեռնեռ։

Virgola, *sf.* virgule, f. սուր սոխրա, նշա-նակից. * սոսրակէտ. ձեռք։

Virgoláre, *va.* mettre des virgules. դնել սուր նշանակեալս. ինեռնեռ ոջնեռ։

Virgolétta, *sf.* cédille, f. 2. guillemet, m. նշանակեալ ինչ գոպակացոց. 2 կրկին սոխրա (վիպասիեանց). * չակերտ. գրոնեռնեռնեռ ոջ ինեռնեռ. 2. ինեռնեռ ձեռք։

Virgúlto, *sm.* scion, rejeton, m. չանաւիղ. ան-պեռ. խաւարեռ. ոջ. ինեռ. ինեռ։

Viridário, *sm.* verger, jardin, m. պարտէզ. բուսաստան. գրասեռ. ոջնեռնեռ. ոջնեռ։

Viridità, *sf.* verdure, f. գոյաթիւն. ինեռ-ինեռնեռ։

Virile, *a.* mâle, viril, e. 2. mâle, vigoureux, se. fort, e. 3. généreux, se. արուական. առնագի. առիւծ. 2. հատկու. արի. բուռն. 3. ազնուական. ազատ. առատաձեռն. ինեռ ինեռնեռ. 2. ինեռոնեռ. ինեռնեռնեռ. 3. ինեռ-ինեռ. ոջնեռոնեռ։

Virilità, *sf.* virilité, f. 2. vigueur, force, f. արութիւն. առնութիւն. 2. արութիւն. քաջութիւն. ինեռինեռ. ոջնեռնեռնեռ. 2. ինեռնեռնեռ. ինեռնեռնեռ։

Virilmente, *av.* virilement. առնապէս. առ-նաբար. ինեռ ինչ. ինեռոնեռ։

Viro, *sm.* homme fait, m. 2. homme, m. այր. ի չափ հասեալ. այր կատարեալ. 2. մարդ. այր. ինեռան ինեռնեռ ոջնեռ. 2. ոջնեռ. ինեռնեռ։

Viróla, *sf.* assiette, f. մոյն. ժամացոյցի. ---ինեռ ոջ ոջնեռ։

Virtù, *sf.* vertu, f. 2. excellence, bonté

supériorité, f. 3. *propriété, force, puissance*, f. 4. *miracle, prodige*, m. *ատաբուձեալ ի բանի*. 2. *գործ ի բանի*. 3. *գործութիւն*. 4. *զօրութիւն*. 5. *զօրութիւն*. 6. *զօրութիւն*. 7. *զօրութիւն*. 8. *զօրութիւն*. *արուեստից*. *Նշան*. *ի բանի*. 9. *զօրութիւն*. *ի բանի*. 10. *զօրութիւն*. *ի բանի*. 11. *զօրութիւն*. *ի բանի*. 12. *զօրութիւն*. *ի բանի*. 13. *զօրութիւն*. *ի բանի*. 14. *զօրութիւն*. *ի բանի*. 15. *զօրութիւն*. *ի բանի*. 16. *զօրութիւն*. *ի բանի*. 17. *զօրութիւն*. *ի բանի*. 18. *զօրութիւն*. *ի բանի*. 19. *զօրութիւն*. *ի բանի*. 20. *զօրութիւն*. *ի բանի*. 21. *զօրութիւն*. *ի բանի*. 22. *զօրութիւն*. *ի բանի*. 23. *զօրութիւն*. *ի բանի*. 24. *զօրութիւն*. *ի բանի*. 25. *զօրութիւն*. *ի բանի*. 26. *զօրութիւն*. *ի բանի*. 27. *զօրութիւն*. *ի բանի*. 28. *զօրութիւն*. *ի բանի*. 29. *զօրութիւն*. *ի բանի*. 30. *զօրութիւն*. *ի բանի*. 31. *զօրութիւն*. *ի բանի*. 32. *զօրութիւն*. *ի բանի*. 33. *զօրութիւն*. *ի բանի*. 34. *զօրութիւն*. *ի բանի*. 35. *զօրութիւն*. *ի բանի*. 36. *զօրութիւն*. *ի բանի*. 37. *զօրութիւն*. *ի բանի*. 38. *զօրութիւն*. *ի բանի*. 39. *զօրութիւն*. *ի բանի*. 40. *զօրութիւն*. *ի բանի*. 41. *զօրութիւն*. *ի բանի*. 42. *զօրութիւն*. *ի բանի*. 43. *զօրութիւն*. *ի բանի*. 44. *զօրութիւն*. *ի բանի*. 45. *զօրութիւն*. *ի բանի*. 46. *զօրութիւն*. *ի բանի*. 47. *զօրութիւն*. *ի բանի*. 48. *զօրութիւն*. *ի բանի*. 49. *զօրութիւն*. *ի բանի*. 50. *զօրութիւն*. *ի բանի*. 51. *զօրութիւն*. *ի բանի*. 52. *զօրութիւն*. *ի բանի*. 53. *զօրութիւն*. *ի բանի*. 54. *զօրութիւն*. *ի բանի*. 55. *զօրութիւն*. *ի բանի*. 56. *զօրութիւն*. *ի բանի*. 57. *զօրութիւն*. *ի բանի*. 58. *զօրութիւն*. *ի բանի*. 59. *զօրութիւն*. *ի բանի*. 60. *զօրութիւն*. *ի բանի*. 61. *զօրութիւն*. *ի բանի*. 62. *զօրութիւն*. *ի բանի*. 63. *զօրութիւն*. *ի բանի*. 64. *զօրութիւն*. *ի բանի*. 65. *զօրութիւն*. *ի բանի*. 66. *զօրութիւն*. *ի բանի*. 67. *զօրութիւն*. *ի բանի*. 68. *զօրութիւն*. *ի բանի*. 69. *զօրութիւն*. *ի բանի*. 70. *զօրութիւն*. *ի բանի*. 71. *զօրութիւն*. *ի բանի*. 72. *զօրութիւն*. *ի բանի*. 73. *զօրութիւն*. *ի բանի*. 74. *զօրութիւն*. *ի բանի*. 75. *զօրութիւն*. *ի բանի*. 76. *զօրութիւն*. *ի բանի*. 77. *զօրութիւն*. *ի բանի*. 78. *զօրութիւն*. *ի բանի*. 79. *զօրութիւն*. *ի բանի*. 80. *զօրութիւն*. *ի բանի*. 81. *զօրութիւն*. *ի բանի*. 82. *զօրութիւն*. *ի բանի*. 83. *զօրութիւն*. *ի բանի*. 84. *զօրութիւն*. *ի բանի*. 85. *զօրութիւն*. *ի բանի*. 86. *զօրութիւն*. *ի բանի*. 87. *զօրութիւն*. *ի բանի*. 88. *զօրութիւն*. *ի բանի*. 89. *զօրութիւն*. *ի բանի*. 90. *զօրութիւն*. *ի բանի*. 91. *զօրութիւն*. *ի բանի*. 92. *զօրութիւն*. *ի բանի*. 93. *զօրութիւն*. *ի բանի*. 94. *զօրութիւն*. *ի բանի*. 95. *զօրութիւն*. *ի բանի*. 96. *զօրութիւն*. *ի բանի*. 97. *զօրութիւն*. *ի բանի*. 98. *զօրութիւն*. *ի բանի*. 99. *զօրութիւն*. *ի բանի*. 100. *զօրութիւն*. *ի բանի*. 101. *զօրութիւն*. *ի բանի*. 102. *զօրութիւն*. *ի բանի*. 103. *զօրութիւն*. *ի բանի*. 104. *զօրութիւն*. *ի բանի*. 105. *զօրութիւն*. *ի բանի*. 106. *զօրութիւն*. *ի բանի*. 107. *զօրութիւն*. *ի բանի*. 108. *զօրութիւն*. *ի բանի*. 109. *զօրութիւն*. *ի բանի*. 110. *զօրութիւն*. *ի բանի*. 111. *զօրութիւն*. *ի բանի*. 112. *զօրութիւն*. *ի բանի*. 113. *զօրութիւն*. *ի բանի*. 114. *զօրութիւն*. *ի բանի*. 115. *զօրութիւն*. *ի բանի*. 116. *զօրութիւն*. *ի բանի*. 117. *զօրութիւն*. *ի բանի*. 118. *զօրութիւն*. *ի բանի*. 119. *զօրութիւն*. *ի բանի*. 120. *զօրութիւն*. *ի բանի*. 121. *զօրութիւն*. *ի բանի*. 122. *զօրութիւն*. *ի բանի*. 123. *զօրութիւն*. *ի բանի*. 124. *զօրութիւն*. *ի բանի*. 125. *զօրութիւն*. *ի բանի*. 126. *զօրութիւն*. *ի բանի*. 127. *զօրութիւն*. *ի բանի*. 128. *զօրութիւն*. *ի բանի*. 129. *զօրութիւն*. *ի բանի*. 130. *զօրութիւն*. *ի բանի*. 131. *զօրութիւն*. *ի բանի*. 132. *զօրութիւն*. *ի բանի*. 133. *զօրութիւն*. *ի բանի*. 134. *զօրութիւն*. *ի բանի*. 135. *զօրութիւն*. *ի բանի*. 136. *զօրութիւն*. *ի բանի*. 137. *զօրութիւն*. *ի բանի*. 138. *զօրութիւն*. *ի բանի*. 139. *զօրութիւն*. *ի բանի*. 140. *զօրութիւն*. *ի բանի*. 141. *զօրութիւն*. *ի բանի*. 142. *զօրութիւն*. *ի բանի*. 143. *զօրութիւն*. *ի բանի*. 144. *զօրութիւն*. *ի բանի*. 145. *զօրութիւն*. *ի բանի*. 146. *զօրութիւն*. *ի բանի*. 147. *զօրութիւն*. *ի բանի*. 148. *զօրութիւն*. *ի բանի*. 149. *զօրութիւն*. *ի բանի*. 150. *զօրութիւն*. *ի բանի*. 151. *զօրութիւն*. *ի բանի*. 152. *զօրութիւն*. *ի բանի*. 153. *զօրութիւն*. *ի բանի*. 154. *զօրութիւն*. *ի բանի*. 155. *զօրութիւն*. *ի բանի*. 156. *զօրութիւն*. *ի բանի*. 157. *զօրութիւն*. *ի բանի*. 158. *զօրութիւն*. *ի բանի*. 159. *զօրութիւն*. *ի բանի*. 160. *զօրութիւն*. *ի բանի*. 161. *զօրութիւն*. *ի բանի*. 162. *զօրութիւն*. *ի բանի*. 163. *զօրութիւն*. *ի բանի*. 164. *զօրութիւն*. *ի բանի*. 165. *զօրութիւն*. *ի բանի*. 166. *զօրութիւն*. *ի բանի*. 167. *զօրութիւն*. *ի բանի*. 168. *զօրութիւն*. *ի բանի*. 169. *զօրութիւն*. *ի բանի*. 170. *զօրութիւն*. *ի բանի*. 171. *զօրութիւն*. *ի բանի*. 172. *զօրութիւն*. *ի բանի*. 173. *զօրութիւն*. *ի բանի*. 174. *զօրութիւն*. *ի բանի*. 175. *զօրութիւն*. *ի բանի*. 176. *զօրութիւն*. *ի բանի*. 177. *զօրութիւն*. *ի բանի*. 178. *զօրութիւն*. *ի բանի*. 179. *զօրութիւն*. *ի բանի*. 180. *զօրութիւն*. *ի բանի*. 181. *զօրութիւն*. *ի բանի*. 182. *զօրութիւն*. *ի բանի*. 183. *զօրութիւն*. *ի բանի*. 184. *զօրութիւն*. *ի բանի*. 185. *զօրութիւն*. *ի բանի*. 186. *զօրութիւն*. *ի բանի*. 187. *զօրութիւն*. *ի բանի*. 188. *զօրութիւն*. *ի բանի*. 189. *զօրութիւն*. *ի բանի*. 190. *զօրութիւն*. *ի բանի*. 191. *զօրութիւն*. *ի բանի*. 192. *զօրութիւն*. *ի բանի*. 193. *զօրութիւն*. *ի բանի*. 194. *զօրութիւն*. *ի բանի*. 195. *զօրութիւն*. *ի բանի*. 196. *զօրութիւն*. *ի բանի*. 197. *զօրութիւն*. *ի բանի*. 198. *զօրութիւն*. *ի բանի*. 199. *զօրութիւն*. *ի բանի*. 200. *զօրութիւն*. *ի բանի*. 201. *զօրութիւն*. *ի բանի*. 202. *զօրութիւն*. *ի բանի*. 203. *զօրութիւն*. *ի բանի*. 204. *զօրութիւն*. *ի բանի*. 205. *զօրութիւն*. *ի բանի*. 206. *զօրութիւն*. *ի բանի*. 207. *զօրութիւն*. *ի բանի*. 208. *զօրութիւն*. *ի բանի*. 209. *զօրութիւն*. *ի բանի*. 210. *զօրութիւն*. *ի բանի*. 211. *զօրութիւն*. *ի բանի*. 212. *զօրութիւն*. *ի բանի*. 213. *զօրութիւն*. *ի բանի*. 214. *զօրութիւն*. *ի բանի*. 215. *զօրութիւն*. *ի բանի*. 216. *զօրութիւն*. *ի բանի*. 217. *զօրութիւն*. *ի բանի*. 218. *զօրութիւն*. *ի բանի*. 219. *զօրութիւն*. *ի բանի*. 220. *զօրութիւն*. *ի բանի*. 221. *զօրութիւն*. *ի բանի*. 222. *զօրութիւն*. *ի բանի*. 223. *զօրութիւն*. *ի բանի*. 224. *զօրութիւն*. *ի բանի*. 225. *զօրութիւն*. *ի բանի*. 226. *զօրութիւն*. *ի բանի*. 227. *զօրութիւն*. *ի բանի*. 228. *զօրութիւն*. *ի բանի*. 229. *զօրութիւն*. *ի բանի*. 230. *զօրութիւն*. *ի բանի*. 231. *զօրութիւն*. *ի բանի*. 232. *զօրութիւն*. *ի բանի*. 233. *զօրութիւն*. *ի բանի*. 234. *զօրութիւն*. *ի բանի*. 235. *զօրութիւն*. *ի բանի*. 236. *զօրութիւն*. *ի բանի*. 237. *զօրութիւն*. *ի բանի*. 238. *զօրութիւն*. *ի բանի*. 239. *զօրութիւն*. *ի բանի*. 240. *զօրութիւն*. *ի բանի*. 241. *զօրութիւն*. *ի բանի*. 242. *զօրութիւն*. *ի բանի*. 243. *զօրութիւն*. *ի բանի*. 244. *զօրութիւն*. *ի բանի*. 245. *զօրութիւն*. *ի բանի*. 246. *զօրութիւն*. *ի բանի*. 247. *զօրութիւն*. *ի բանի*. 248. *զօրութիւն*. *ի բանի*. 249. *զօրութիւն*. *ի բանի*. 250. *զօրութիւն*. *ի բանի*. 251. *զօրութիւն*. *ի բանի*. 252. *զօրութիւն*. *ի բանի*. 253. *զօրութիւն*. *ի բանի*. 254. *զօրութիւն*. *ի բանի*. 255. *զօրութիւն*. *ի բանի*. 256. *զօրութիւն*. *ի բանի*. 257. *զօրութիւն*. *ի բանի*. 258. *զօրութիւն*. *ի բանի*. 259. *զօրութիւն*. *ի բանի*. 260. *զօրութիւն*. *ի բանի*. 261. *զօրութիւն*. *ի բանի*. 262. *զօրութիւն*. *ի բանի*. 263. *զօրութիւն*. *ի բանի*. 264. *զօրութիւն*. *ի բանի*. 265. *զօրութիւն*. *ի բանի*. 266. *զօրութիւն*. *ի բանի*. 267. *զօրութիւն*. *ի բանի*. 268. *զօրութիւն*. *ի բանի*. 269. *զօրութիւն*. *ի բանի*. 270. *զօրութիւն*. *ի բանի*. 271. *զօրութիւն*. *ի բանի*. 272. *զօրութիւն*. *ի բանի*. 273. *զօրութիւն*. *ի բանի*. 274. *զօրութիւն*. *ի բանի*. 275. *զօրութիւն*. *ի բանի*. 276. *զօրութիւն*. *ի բանի*. 277. *զօրութիւն*. *ի բանի*. 278. *զօրութիւն*. *ի բանի*. 279. *զօրութիւն*. *ի բանի*. 280. *զօրութիւն*. *ի բանի*. 281. *զօրութիւն*. *ի բանի*. 282. *զօրութիւն*. *ի բանի*. 283. *զօրութիւն*. *ի բանի*. 284. *զօրութիւն*. *ի բանի*. 285. *զօրութիւն*. *ի բանի*. 286. *զօրութիւն*. *ի բանի*. 287. *զօրութիւն*. *ի բանի*. 288. *զօրութիւն*. *ի բանի*. 289. *զօրութիւն*. *ի բանի*. 290. *զօրութիւն*. *ի բանի*. 291. *զօրութիւն*. *ի բանի*. 292. *զօրութիւն*. *ի բանի*. 293. *զօրութիւն*. *ի բանի*. 294. *զօրութիւն*. *ի բանի*. 295. *զօրութիւն*. *ի բանի*. 296. *զօրութիւն*. *ի բանի*. 297. *զօրութիւն*. *ի բանի*. 298. *զօրութիւն*. *ի բանի*. 299. *զօրութիւն*. *ի բանի*. 300. *զօրութիւն*. *ի բանի*. 301. *զօրութիւն*. *ի բանի*. 302. *զօրութիւն*. *ի բանի*. 303. *զօրութիւն*. *ի բանի*. 304. *զօրութիւն*. *ի բանի*. 305. *զօրութիւն*. *ի բանի*. 306. *զօրութիւն*. *ի բանի*. 307. *զօրութիւն*. *ի բանի*. 308. *զօրութիւն*. *ի բանի*. 309. *զօրութիւն*. *ի բանի*. 310. *զօրութիւն*. *ի բանի*. 311. *զօրութիւն*. *ի բանի*. 312. *զօրութիւն*. *ի բանի*. 313. *զօրութիւն*. *ի բանի*. 314. *զօրութիւն*. *ի բանի*. 315. *զօրութիւն*. *ի բանի*. 316. *զօրութիւն*. *ի բանի*. 317. *զօրութիւն*. *ի բանի*. 318. *զօրութիւն*. *ի բանի*. 319. *զօրութիւն*. *ի բանի*. 320. *զօրութիւն*. *ի բանի*. 321. *զօրութիւն*. *ի բանի*. 322. *զօրութիւն*. *ի բանի*. 323. *զօրութիւն*. *ի բանի*. 324. *զօրութիւն*. *ի բանի*. 325. *զօրութիւն*. *ի բանի*. 326. *զօրութիւն*. *ի բանի*. 327. *զօրութիւն*. *ի բանի*. 328. *զօրութիւն*. *ի բանի*. 329. *զօրութիւն*. *ի բանի*. 330. *զօրութիւն*. *ի բանի*. 331. *զօրութիւն*. *ի բանի*. 332. *զօրութիւն*. *ի բանի*. 333. *զօրութիւն*. *ի բանի*. 334. *զօրութիւն*. *ի բանի*. 335. *զօրութիւն*. *ի բանի*. 336. *զօրութիւն*. *ի բանի*. 337. *զօրութիւն*. *ի բանի*. 338. *զօրութիւն*. *ի բանի*. 339. *զօրութիւն*. *ի բանի*. 340. *զօրութիւն*. *ի բանի*. 341. *զօրութիւն*. *ի բանի*. 342. *զօրութիւն*. *ի բանի*. 343. *զօրութիւն*. *ի բանի*. 344. *զօրութիւն*. *ի բանի*. 345. *զօրութիւն*. *ի բանի*. 346. *զօրութիւն*. *ի բանի*. 347. *զօրութիւն*. *ի բանի*. 348. *զօրութիւն*. *ի բանի*. 349. *զօրութիւն*. *ի բանի*. 350. *զօրութիւն*. *ի բանի*. 351. *զօրութիւն*. *ի բանի*. 352. *զօրութիւն*. *ի բանի*. 353. *զօրութիւն*. *ի բանի*. 354. *զօրութիւն*. *ի բանի*. 355. *զօրութիւն*. *ի բանի*. 356. *զօրութիւն*. *ի բանի*. 357. *զօրութիւն*. *ի բանի*. 358. *զօրութիւն*. *ի բանի*. 359. *զօրութիւն*. *ի բանի*. 360. *զօրութիւն*. *ի բանի*. 361. *զօրութիւն*. *ի բանի*. 362. *զօրութիւն*. *ի բանի*. 363. *զօրութիւն*. *ի բանի*. 364. *զօրութիւն*. *ի բանի*. 365. *զօրութիւն*. *ի բանի*. 366. *զօրութիւն*. *ի բանի*. 367. *զօրութիւն*. *ի բանի*. 368. *զօրութիւն*. *ի բանի*. 369. *զօրութիւն*. *ի բանի*. 370. *զօրութիւն*. *ի բանի*. 371. *զօրութիւն*. *ի բանի*. 372. *զօրութիւն*. *ի բանի*. 373. *զօրութիւն*. *ի բանի*. 374. *զօրութիւն*. *ի բանի*. 375. *զօրութիւն*. *ի բանի*. 376. *զօրութիւն*. *ի բանի*. 377. *զօրութիւն*. *ի բանի*. 378. *զօրութիւն*. *ի բանի*. 379. *զօրութիւն*. *ի բանի*. 380. *զօրութիւն*. *ի բանի*. 381. *զօրութիւն*. *ի բանի*. 382. *զօրութիւն*. *ի բանի*. 383. *զօրութիւն*. *ի բանի*. 384. *զօրութիւն*. *ի բանի*. 385. *զօրութիւն*. *ի բանի*. 386. *զօրութիւն*. *ի բանի*. 387. *զօրութիւն*. *ի բանի*. 388. *զօրութիւն*. *ի բանի*. 389. *զօրութիւն*. *ի բանի*. 390. *զօրութիւն*. *ի բանի*. 391. *զօրութիւն*. *ի բանի*. 392. *զօրութիւն*. *ի բանի*. 393. *զօրութիւն*. *ի բանի*. 394. *զօրութիւն*. *ի բանի*. 395. *զօրութիւն*. *ի բանի*. 396. *զօրութիւն*. *ի բանի*. 397. *զօրութիւն*. *ի բանի*. 398. *զօրութիւն*. *ի բանի*. 399. *զօրութիւն*. *ի բանի*. 400. *զօրութիւն*. *ի բանի*. 401. *զօրութիւն*. *ի բանի*. 402. *զօրութիւն*. *ի բանի*. 403. *զօրութիւն*. *ի բանի*. 404. *զօրութիւն*. *ի բանի*. 405. *զօրութիւն*. *ի բանի*. 406. *զօրութիւն*. *ի բանի*. 407. *զօրութիւն*. *ի բանի*. 408. *զօրութիւն*. *ի բանի*. 409. *զօրութիւն*. *ի բանի*. 410. *զօրութիւն*. *ի բանի*. 411. *զօրութիւն*. *ի բանի*. 412. *զօրութիւն*. *ի բանի*. 413. *զօրութիւն*. *ի բանի*. 414. *զօրութիւն*. *ի բանի*. 415. *զօրութիւն*. *ի բանի*. 416. *զօրութիւն*. *ի բանի*. 417. *զօրութիւն*. *ի բանի*. 418. *զօրութիւն*. *ի բանի*. 419. *զօրութիւն*. *ի բանի*. 420. *զօրութիւն*. *ի բանի*. 421. *զօրութիւն*. *ի բանի*. 422. *զօրութիւն*. *ի բանի*. 423. *զօրութիւն*. *ի բանի*. 424. *զօրութիւն*. *ի բանի*. 425. *զօրութիւն*. *ի բանի*. 426. *զօրութիւն*. *ի բանի*. 427. *զօրութիւն*. *ի բանի*. 428. *զօրութիւն*. *ի բանի*. 429. *զօրութիւն*. *ի բանի*. 430. *զօրութիւն*. *ի բանի*. 431. *զօրութիւն*. *ի բանի*. 432. *զօրութիւն*. *ի բանի*. 433. *զօրութիւն*. *ի բանի*. 434. *զօրութիւն*. *ի բանի*. 435. *զօրութիւն*. *ի բանի*. 436. *զօրութիւն*. *ի բանի*. 437. *զօրութիւն*. *ի բանի*. 438. *զօրութիւն*. *ի բանի*. 439. *զօրութիւն*. *ի բանի*. 440. *զօրութիւն*. *ի բանի*. 441. *զօրութիւն*. *ի բանի*. 442. *զօրութիւն*. *ի բանի*. 443. *զօրութիւն*. *ի բանի*. 444. *զօրութիւն*. *ի բանի*. 445. *զօրութիւն*. *ի բանի*. 446. *զօրութիւն*. *ի բանի*. 447. *զօրութիւն*. *ի բանի*. 448. *զօրութիւն*. *ի բանի*. 449. *զօրութիւն*. *ի բանի*. 450. *զօրութիւն*. *ի բանի*. 451. *զօրութիւն*. *ի բանի*. 452. *զօրութիւն*. *ի բանի*. 453. *զօրութիւն*. *ի բանի*. 454. *զօրութիւն*. *ի բանի*. 455. *զօրութիւն*. *ի բանի*. 456. *զօրութիւն*. *ի բանի*. 457. *զօրութիւն*. *ի բանի*. 458. *զօրութիւն*. *ի բանի*. 459. *զօրութիւն*. *ի բանի*. 460. *զօրութիւն*. *ի բանի*. 461. *զօրութիւն*. *ի բանի*. 462. *զօրութիւն*. *ի բանի*. 463. *զօրութիւն*. *ի բանի*. 464. *զօրութիւն*. *ի բանի*. 465. *զօրութիւն*. *ի բանի*. 466. *զօրութիւն*. *ի բանի*. 467. *զօրութիւն*. *ի բանի*. 468. *զօրութիւն*. *ի բանի*. 469. *զօրութիւն*. *ի բանի*. 470. *զօրութիւն*. *ի բանի*. 471. *զօրութիւն*. *ի բանի*. 472. *զօրութիւն*. *ի բանի*. 473. *զօրութիւն*. *ի բանի*. 474. *զօրութիւն*. *ի բանի*. 475. *զօրութիւն*. *ի բանի*. 476. *զօրութիւն*. *ի բանի*. 477. *զօրութիւն*. *ի բանի*. 478. *զօրութիւն*. *ի բանի*. 479. *զօրութիւն*. *ի բանի*. 480. *զօրութիւն*. *ի բանի*. 481. *զօրութիւն*. *ի բանի*. 482. *զօրութիւն*. *ի բանի*. 483. *զօրութիւն*. *ի բանի*. 484. *զօրութիւն*. *ի բանի*. 485. *զօրութիւն*. *ի բանի*. 486. *զօրութիւն*. *ի բանի*. 487. *զօրութիւն*. *ի բանի*. 488. *զօրութիւն*. *ի բանի*. 489. *զօրութիւն*. *ի բանի*. 490. *զօրութիւն*. *ի բանի*. 491. *զօրութիւն*. *ի բանի*. 492. *զօրութիւն*. *ի բանի*. 493. *զօրութիւն*. *ի բանի*. 494. *զօրութիւն*. *ի բանի*. 495. *զօրութիւն*. *ի բանի*. 496. *զօրութիւն*. *ի բանի*. 497. *զօրութիւն*. *ի բանի*. 498. *զօրութիւն*. *ի բանի*. 499. *զօրութիւն*. *ի բանի*. 500. *զօրութիւն*. *ի բանի*. 501. *զօրութիւն*. *ի բանի*. 502. *զօրութիւն*. *ի բանի*. 503. *զօրութիւն*. *ի բանի*. 504. *զօրութիւն*. *ի բանի*. 505. *զօրութիւն*. *ի բանի*. 506. *զօրութիւն*. *ի բանի*. 507. *զօրութիւն*. *ի բանի*. 508. *զօրութիւն*. *ի բանի*. 509. *զօրութիւն*. *ի բանի*. 510. *զօրութիւն*. *ի բանի*. 511. *զօրութիւն*. *ի բանի*. 512. *զօրութիւն*. *ի բանի*. 513. *զօրութիւն*. *ի բանի*. 514. *զօրութիւն*. *ի բանի*. 515. *զօրութիւն*. *ի բանի*. 516. *զօրութիւն*. *ի բանի*. 517. *զօրութիւն*. *ի բանի*. 518. *զօրութիւն*. *ի բանի*. 519. *զօրութիւն*. *ի բանի*. 520. *զօրութիւն*. *ի բանի*. 521. *զօրութիւն*. *ի բանի*. 522. *զօրութիւն*. *ի բանի*. 523. *զօրութիւն*. *ի բանի*. 524. *զօրութիւն*. *ի բանի*. 525. *զօրութիւն*. *ի բանի*. 526. *զօրութիւն*. *ի բանի*. 527. *զօրութիւն*. *ի բանի*. 528. *զօրութիւն*. *ի բանի*. 529. *զօրութիւն*. *ի բանի*. 530. *զօրութիւն*. *ի բանի*. 531. *զօրութիւն*. *ի բանի*. 532. *զօրութիւն*. *ի բանի*. 533. *զօրութիւն*. *ի բանի*. 534. *զօրութիւն*. *ի բանի*. 535. *զօրութիւն*. *ի բանի*. 536. *զօրութիւն*. *ի բանի*. 537. *զօրութիւն*. *ի բանի*. 538. *զօրութիւն*. *ի բանի*. 539. *զօրութիւն*. *ի բանի*. 540. *զօրութիւն*. *ի բանի*. 541. *զօրութիւն*. *ի բանի*. 542. *զօրութիւն*. *ի բանի*. 543. *զօրութիւն*. *ի բանի*. 544. *զօրութիւն*. *ի բանի*. 545. *զօրութիւն*. *ի բանի*. 546. *զօրութիւն*. *ի բանի*. 547. *զօրութիւն*. *ի բանի*. 548. *զօրութիւն*. *ի բանի*. 549. *զօրութիւն*. *ի բանի*. 550. *զօրութիւն*. *ի բանի*. 551. *զօրութիւն*. *ի բանի*. 552. *զօրութիւն*. *ի բանի*. 553. *զօրութիւն*. *ի բանի*. 554. *զօրութիւն*. *ի բանի*. 555. *զօրութիւն*. *ի բանի*. 556. *զօրութիւն*. *ի բանի*. 557. *զօրութիւն*. *ի բանի*. 558. *զօրութիւն*. *ի բանի*. 559. *զօրութիւն*. *ի բանի*. 560. *զօրութիւն*. *ի բանի*. 561. *զօրութիւն*. *ի բանի*. 562. *զօրութիւն*. *ի բանի*. 563. *զօրութիւն*. *ի բանի*. 564. *զօրութիւն*. *ի բանի*. 565. *զօրութիւն*. *ի բանի*. 566. *զօրութիւն*. *ի բանի*. 567. *զօրութիւն*. *ի բանի*. 568. *զօրութիւն*. *ի բանի*. 569. *զօրութիւն*. *ի բանի*. 570. *զօրութիւն*. *ի բանի*. 571. *զօրութիւն*. *ի բանի*. 572. *զօրութիւն*. *ի բանի*. 573. *զօրութիւն*. *ի բանի*. 574. *զօրութիւն*. *ի բանի*. 575. *զօրութիւն*. *ի բանի*. 576. *զօրութիւն*. *ի բանի*. 577. *զօրութիւն*. *ի բանի*. 578. *զօրութիւն*. *ի բանի*. 579. *զօրութիւն*. *ի բանի*. 580. *զօրութիւն*. *ի բանի*. 581. *զօրութիւն*. *ի բանի*. 582. *զօրութիւն*. *ի բանի*. 583. *զօրութիւն*. *ի բանի*. 584. *զօրութիւն*. *ի բանի*. 585. *զօրութիւն*. *ի բանի*. 586. *զօրութիւն*. *ի բանի*. 587. *զօրութիւն*. *ի բանի*. 588. *զօրութիւն*. *ի բանի*. 589. *զօրութիւն*. *ի բանի*. 590. *զօրութիւն*. *ի բանի*. 591. *զօրութիւն*. *ի բանի*. 592. *զօրութիւն*. *ի բանի*. 593. *զօրութիւն*. *ի բանի*. 594. *զօրութիւն*. *ի բանի*. 595. *զօրութիւն*. *ի բանի*. 596. *զօրութիւն*. *ի բանի*. 597. *զօրութիւն*. *ի բանի*. 598. *զօրութիւն*. *ի բանի*. 599. *զօրութիւն*. *ի բանի*. 600. *զօրութիւն*. *ի բանի*. 601. *զօրութիւն*. *ի բանի*. 602. *զօրութիւն*. *ի բանի*. 603. *զօրութիւն*. *ի բանի*. 604. *զօրութիւն*. *ի բանի*. 605. *զօրութիւն*. *ի բանի*. 606. *զօրութիւն*. *ի բանի*. 607. *զօրութիւն*. *ի բանի*. 608. *զօրութիւն*. *ի բանի*. 609. *զօրութիւն*. *ի բանի*. 610. *զօրութիւն*. *ի բանի*. 611. *զօրութիւն*. *ի բանի*. 612. *զօրութիւն*. *ի բանի*. 613. *զօրութիւն*. *ի բանի*. 614. *զօրութիւն*. *ի բանի*. 615. *զօրութիւն*. *ի բանի*. 616. *զօրութիւն*. *ի բանի*. 617. *զօրութիւն*. *ի բանի*. 618. *զօրութիւն*. *ի բանի*. 619. *զօրութիւն*. *ի բանի*. 620. *զօրութիւն*. *ի բանի*. 621. *զօրութիւն*. *ի բանի*. 622. *զօրութիւն*. *ի բանի*. 623. *զօրութիւն*. *ի բանի*. 624. *զօրութիւն*. *ի բանի*. 625. *զօրութիւն*. *ի բանի*. 626. *զօրութիւն*. *ի բանի*. 627. *զօրութիւն*. *ի բանի*. 628. *զօրութիւն*. *ի բանի*. 629. *զօրութիւն*. *ի բանի*. 630. *զօրութիւն*. *ի բանի*. 631. *զօրութիւն*. *ի բանի*. 632. *զօրութիւն*. *ի բանի*. 633. *զօրութիւն*. *ի բանի*. 634. *զօրութիւն*. *ի բանի*. 635. *զօրութիւն*. *ի բանի*. 636. *զօրութիւն*. *ի բանի*. 637. *զօրութիւն*. *ի բանի*. 638. *զօրութիւն*. *ի բանի*. 639. *զօրութիւն*. *ի բանի*. 640. *զօրութիւն*. *ի բանի*. 641. *զօրութիւն*. *ի բանի*. 642. *զօրութիւն*. *ի բանի*. 643. *զօրութիւն*. *ի բանի*. 644. *զօրութիւն*. *ի բանի*. 645. *զօրութիւն*. *ի բանի*. 646. *զօրութիւն*. *ի բանի*. 647. *զօրութիւն*. *ի բանի*. 648. *զօրութիւն*. *ի բանի*. 649. *զօրութիւն*. *ի բանի*. 650. *զօրութիւն*. *ի բանի*. 651. *զօրութիւն*. *ի բանի*. 652. *զօրութիւն*. *ի բանի*. 653. *զօրութիւն*. *ի բանի*. 654. *զօրութիւն*. *ի բանի*. 655. *զօրութիւն*. *ի բանի*. 656. *զօրութիւն*. *ի բանի*. 657. *զօրութիւն*. *ի բանի*. 658. *զօրութիւն*. *ի բանի*. 659. *զօրութիւն*. *ի բանի*. 660. *զօրութիւն*. *ի բանի*. 661. *զօրութիւն*. *ի բանի*. 662. *զօրութիւն*. *ի բանի*. 663. *զօրութիւն*. *ի բանի*. 664. *զօրութիւն*. *ի բանի*. 665. *զօրութիւն*. *ի բանի*. 666. *զօրութիւն*. *ի բանի*. 667. *զօրութիւն*. *ի բանի*. 668. *զօրութիւն*. *ի բանի*. 669. *զօրութիւն*. *ի բանի*. 670. *զօրութիւն*. *ի բանի*. 671. *զօրութիւն*. *ի բանի*. 672. *զօրութիւն*. *ի բանի*. 673. *զօրութիւն*. *ի բանի*. 674. *զօրութիւն*. *ի բանի*. 675. *զօրութիւն*. *ի բանի*. 676. *զօրութիւն*. *ի բանի*. 677. *զօրութիւն*. *ի բանի*. 678. *զօրութիւն*. *ի բանի*. 679. *զօրութիւն*. *ի բանի*. 680. *զօրութիւն*. *ի բանի*. 681. *զօրութիւն*. *ի բանի*. 682. *զօրութիւն*. *ի բանի*. 683. *զօրութիւն*. *ի բանի*. 684. *զօրութիւն*. *ի բանի*. 685. *զօրութիւն*. *ի բանի*. 686. *զօրութիւն*. *ի բանի*. 687. *զօրութիւն*. *ի բանի*. 688. *զօրութիւն*. *ի բանի*. 689. *զօրութիւն*. *ի բանի*. 690. *զօրութիւն*. *ի բանի*. 691. *զօրութիւն*. *ի բանի*. 692. *զօրութիւն*. *ի բանի*. 693. *զօրութիւն*. *ի բանի*. 694. *զօրութիւն*. *ի բանի*. 695. *զօրութիւն*. *ի բանի*. 696. *զօրութիւն*. *ի բանի*. 697. *զօրութիւն*. *ի բանի*. 698. *զօրութիւն*. *ի բանի*. 699. *զօրութիւն*. *ի բանի*. 700. *զօրութիւն*. *ի բանի*. 701. *զօրութիւն*. *ի բանի*. 702. *զօրութիւն*. *ի բանի*. 703. *զօրութիւն*. *ի բանի*. 704. *զօրութիւն*. *ի բանի*. 705. *զօրութիւն*. *ի բանի*. 706. *զօրութիւն*. *ի բանի*. 707. *զօրութիւն*. *ի բանի*. 708. *զօրութիւն*. *ի բանի*. 709. *զօրութիւն*. *ի բանի*. 710. *զօրութիւն*. *ի բանի*. 711. *զօրութիւն*. *ի բանի*. 712. *զօրութիւն*. *ի բանի*. 713. *զօրութիւն*. *ի բանի*. 714. *զօրութիւն*. *ի բանի*. 715. *զօրութիւն*. *ի բանի*. 716. *զօրութիւն*. *ի բանի*. 717. *զօրութիւն*. *ի բանի*. 718. *զօրութիւն*. *ի բանի*. 719. *զօրութիւն*. *ի բանի*. 720. *զօրութիւն*. *ի բանի*. 721. *զօրութիւն*. *ի բանի*. 722. *զօրութիւն*. *ի բանի*. 723. *զօրութիւն*. *ի բանի*. 724. *զօրութիւն*. *ի բանի*. 725. *զօրութիւն*. *ի բանի*. 726. *զօրութիւն*. *ի բանի*. 727. *զօրութիւն*. *ի բանի*. 728. *զօրութիւն*. *ի բանի*. 729. *զօրութիւն*. *ի բանի*. 730. *զօրութիւն*. *ի բանի*. 731. *զօրութիւն*. *ի բանի*. 732. *զօրութիւն*. *ի բանի*. 733. *զօրութիւն*. *ի բանի*. 734. *զօրութիւն*. *ի բանի*. 735. *զօրութիւն*. *ի բանի*. 736. *զօրութիւն*. *ի բանի*. 737. *զօրութիւն*. *ի բանի*. 738. *զօրութիւն*. *ի բանի*. 739. *զօրութիւն*. *ի բանի*. 740. *զօրութիւն*. *ի բանի*. 741. *զօրութիւն*. *ի բանի*. 742. *զօրութիւն*. *ի բանի*. 743. *զօրութիւն*. *ի բանի*. 744. *զօրութիւն*. *ի բանի*. 745. *զօրութիւն*. *ի բանի*. 746. *զօրութիւն*. *ի բանի*. 747. *զօրութիւն*. *ի բանի*. 748. *զօրութիւն*. *ի բանի*. 749. *զօրութիւն*. *ի բանի*. 750. *զօրութիւն*. *ի բանի*. 751. *զօրութիւն*. *ի բանի*. 752. *զօրութիւն*. *ի բանի*. 753. *զօրութիւն*. *ի բանի*. 754. *զօրութիւն*. *ի բանի*. 755. *զօրութիւն*. *ի բանի*. 756. *զօրութիւն*. *ի բանի*. 757. *զօրութիւն*. *ի բանի*. 758. *զօրութիւն*. *ի բանի*. 759. *զօրութիւն*. *ի բանի*. 760. *զօրութիւն*

Fare il — rosso, *avoir honte, rougir.* պատ-կառել. զաւմեթի չարիանել. ամաչել. ամօթահար. ի կարմրել.

A — a —, *vis-à-vis, tête-à-tête.* դէմ յանդիման. հանդէպ. ի ներկայութեան.

Vispezza, *sf. vivacité, agilité, f.* կայտառութիւն. շուարեցուցիչ. ապա հեռացնելու ընդունակութիւն.

Vispistrello, *sm. chauve-souris, f.* չղջիկ.

Vispo, *a, a. alerte, vif, ve. prompt, e.* չոյս. կայտառ. արագ. ընդունակ. ընդունող.

Vista, *sf. vue, f. 2. aspect, m. apparence, f. 3. égard, m. considération, f. 4. signe extérieur, semblant, m. 5. fenêtre, terrasse, f. balcon, m.* տեսութիւն. աչք. տեսանելիք. 2. դէմքագործք. երեւոյթ. տեսիլ. կերպարանք. 3. խորհուրդ. դիտաւորութիւն. 4. գոյդ. նշան. նշանակ. կերպարանք. 5. պատուհան. պատշգամ. վանդակապատ. հեռագիտական. դռներ. 2. հեռատեսութիւն. վեհմտութիւն. 3. հեղեր. գոտի. 4. նշան. հետեւութիւն. 5. տեսիլ. հեռատեսիլ. ի տես. 2. հեռատեսիլ. տեսական իրաւունք.

Bastar la —, *avoir le courage.* քաջանալ. խիզախել. խրտնութիւն չունենալ.

A —, *à vue.* ի տես. տեսանելով. 2. քան այս. քան հետեւեալ ատեն. 3. առատի. յանդիման. 4. ի տեսանելի տեղ. խոյակ. հեռատես. հեռագիտական. 2. հեռատես իւր. 3. ներհակ. ներքնատուն. 4. տեսակ. հեռատեսութիւն.

Di —, *de vue, occulairement.* իրրեւ ի տես ունեալ. ակնհայտօրէն. հեռագիտական իւր.

A prima —, *de premier abord.* այն իսկ յառաջնում նայելի ատեն. նախ եւ յետոյ.

Vistamente, *av. vite, promptement.* արագապէս. փութանալի. նախապէս. ապեակ իւր.

Visto, *a, a. prompt, e. 2. vu, e. apparent.* չոյս. 2. տեսեալ. նախապէս. 2. հեռատեսութիւն.

Vistosetto, *a, a. qui a bonne mine.* գեղեցկատես. լաւ երեւոյթ.

Vistóso, *a, a. joli, e. agréable.* գեղջկական. գեղեցիկ. հնարելի. ապ. գեղանական.

Visuale, *a. visuel, le.* տեսութեան. տեսողական. հեռատեսութ. դասրէն.

Visualmente, *av. visiblement.* տեսութեամբ. յայտնապէս. հեռ իւրէն. հեռ իւրէն. ներհակ.

Vita, *sf. vie, f. 2. âme, f. 3. conduite, f. mœurs, f. pl. 4. nourriture, subsistance, f. 5. corps, m. taille, f.* կեանք. կենդանութիւն. 2. հոգի. անձն. 3. գնացք. վարք. բարք. 4. ուտեղ. կերակուր. պիծ. 5. մարմին. հասակ. ներք. հասակ. 2. ճան. բանկ. 3. կերպարան. իւրաքանչիւր. 4. ներքինի. հանգիստ. 5. ոտ. եհատ. պերճեր.

Trar di —, *tuer.* ի կենաց արկանել. սպառնալ. ջնջել. ներքնել.

Uscir di —, *mourir.* մեռանել. ի կենաց անկանել. ներքնել.

Dare, torre a —, *donner, prendre à vie.* տալ. առնուլ. գիմանս. ներքնս օգտակեաց, ներքնս ներքնս իւրն վերջս. ամբ.

Darsi lieta —, *se réjouir, se divertir.* զուարճանալ. զուարճանալ. զուարճանալ. ընդ. ներքնս ջնջան.

Regger la —, *se nourrir, se sustenter.* պարկել գիմանս. տեսանել. կերնդանի.

Vitaccia, *sf. mauvaise vie, f.* չարարարութիւն. ներքնս ներքնս.

Vitalba, *sf. couleuvrée, brioine, f.* լաւչասկ. բանգոյն սրճի. ներքնս կենդանի. ամ ասա.

Vitale, *a. vital, e. 2. qui est en vie.* կենդանական. կենդանասուն. 2. կենդանի. ներքնս ասել. ներքնսան. 2. ասղ. հասկանել.

Vitalizio, *sm. pension viagère, f.* ասճի սահմանը գիմանս. ներքնս հասկ ներքնս ներքնս ջնջան ներքնս. — a, *a. viager, e.* գիմանս. կենդանի չափ. ներքնս հասկ ներքնս կենդանի.

Vitame, *sm. vignoble, m.* սրճիքս. սպղեւասան. ասղ.

Vitare, *va. éviter.* հեռացրել. խուսել. խուսանալ. ասճեանի. ներքնս. ներքնս ասղ. ներքնս ասղ.

Vite, *sf. vigne, f. 2. vis, f.* սրճի. 2. մանուկ փարթիկ. փակագոյն չղջիկանաս. հասկանասան. ասղ. 2. վիս. ասղ.

Vitebiánca, *v.* Vitalba.

Vitélla, *sf. génisse, f.* երինջ. ներքնի. ասղ.

Vitello, *sm. veau, m.* սրճի. ընկուզ. ասղ. ասղ.

Vitevole, *a. vital, e.* կենդանական. կենդանասուն. հասկանի. ներքնի ներքնի.

Vitícchio, *sm. liseron, m.* հասկանի փոշ. բաղդեր. պատպրճի. ասղ ասղ ներքնս.

Viticcio, *sm. drageon, m.* խատարծի, գեղակ սրճոց. խեղդը. շաասուիչ. առեղ. ներքնս. ասղ.

Vitifero, *a, a. chargé de vignes. 2. qui soutient la vigne.* սրճատու. 2. (մրճի) ընդ սրճոյ. որ կրէ զսրճի. ասճոյ ասղ. ասղ ներքնս. 2. ասճ ասղ ներքնս ասղ.

Vitina, *sf. petite taille, f.* կարճ հասակ. ներքնս ասղ.

Vitreo, *a, a. vitré, e.* ապակեգործ. ասանձաւ կերպ. ճաճասան. ասղ ներքնս ներքնի.

Vitrificársi, *vp. se vitrifier.* շղջիլ, դառնալ յապակի. ճաճ ներքնի. ճաճ ներքնս.

Vitrificazione, *sf. vitrification, f.* գառնալն յապակի. ճաճ ներքնս. ասճան.

Vitriólico, *a, a. vitriolique.* արիասպի. ներքնս ասղ ներքնս. ասղ.

Vitriuóla, *sf. pariétaire, f.* բանաւի որ յորմի բանասան. ապակաւորեալ. ներքնսներքնսան ասղ.

Vitriuólo, *sm. vitriol, m.* արիասպ. ներքնս ասղ. ասղ.

Vittima, *sf. victime, f.* զոհ. պատարագ. ներքնսան.

Vitto, *sm. aliments, m. pl.* ուտեստ. կերակուր. պարէն. նպաստ. ներքնսներքնս. ներքնսան.

Vittóre, *a. victorieux, se.* յաղթօղ. յաղթական. ֆեֆիտ. ղուխ. եհներ.

Vittoreggiánte, *a. triomphant, e.* յաղթական. յաղթօղ. եհներ. հռնուբ. ղուխ.

Vittória, *sf. victoire, f.* յաղթութիւն. եհնեք. ֆեֆիտ.

Vittoriare, *vn. vaincre.* յաղթել. գեր ի վեր գալել. եհնեք. ֆեֆիտ ընել.

Vittoriosamènte, *av. victorieusement.* յաղթականաբար. եհնեբեբ. ղուխեր.

Vittorióso, *a, a. victorieux, se. 2.* de victoire. յաղթօղ. 2. յաղթականան. յաղթօղական. եհնեկի. հռնուբ. ղուխ. 2. ֆեֆիտ. ղուխ ուներ.

Vittrice, *sf. victorieuse, f.* յաղթօղ. յաղթական. ղուխ. ղուխ.

Vittuáglia, *sf. victuailles, f.pl. vivres, m.pl.*

Vittuária, *sյապրէն. նպարակ. ուտեստ. եհչեքեր. նաքաքեա.*

Vitula, *sf. génisse, f.* երինջ. ռեյ ոռնա.

Viuperabíle, *a. blâmable.* պարսաւելի. արհամարհելի. եպերելի. խօրհելիօճ.

Viuperánte, *a. infâme, diffamant, e.* պարսաւիչ. չարախօս. խօրհուրդ. ղնօր եսրեն.

Viuperáre, *va. décrier, diffamer. 2.* blâmer, reprocher. 3. souiller, salir. վատանուն անձնել. պղտրել զանուն. առանիլ. անարգել. 2. եպերել. պարսաւել. 3. պղտձել. պղտրել. բերել. ըշխալ կրեսի. ան ղուխ. 2. խօրհուրդ. պղտրուիլ. 3. ղարաուրլուիլ. ֆեֆիտ ընել.

Viuperativo, *a, a. déshonorant, e. 2.* diffamant. խայտառակիչ. թշնամանիչ. բերել կեսի. խօրհուրդ.

Viuperatóre, *sm. diffamateur, m.* զրպարիչ. պղտրող. թշնամանագիր. պղտրիչ. ղնօրող.

Viuperazióne, *sf. déshonneur, m. diffamation, f.* պարսաւանք. արհամարհութիւն անարգանք. ամօթ. ան ղուխ. խօրհուրդ.

Viuperevole, *a. blâmable. 2.* infâme, indigne. արհամարհելի. 2. անուանարկ. վատանուն. զրպարտ. խօրհուրդ. 2. պղտրող. ղնօրող.

Viuperevolménte, *av. indignement.* լի ծանրանաքար. խայտառակութեամբ. ղնօրելի ընել.

Vituperío, *sm. infamie, f. déshonneur, m.*

Vitupéro, *sf. 2. action infâme, blâmable, f. 3. saleté, ordure, f.* նախատինք. ծանականք. առականք. խայտառակութիւն. 2. անարժան գործ. քարտակութիւն. խայտառականք. նշանակութիւն. 3. պղտձութիւն. պղտրութիւն. ոյտ. վերսիկ. ընելը. 2. ղնօրելիչք. ճարելիք. 3. եհելիք. հռրաբերելիք.

Vituperosaménte, *av. honteusement.* նշանակութեամբ. անօթիով. նախատանաբար. ղնօրելիչքեր. բերելելիչք.

Vituperóso, *a, a. honteux, se. infâme. 2.* déshonorant, e. խայտառակ. անուանարկ. վատանուն. 2. նախատանագ. թշնամանագիր. բերելի. ղնօրող. պղտրող. 2. պղտրիչ. ղնօրող. բերելի. բերելի կոչի.

Vivácе, *a. vivace, vigoureux, se. 2. vif, ve. alerte. 3. brillant, éclatant, e. 4. ardent, e. 5. fort, e. 6. vert, e. կայտառ. ջրուն. 2. առոգ. կայտառ. ջրուն. 3. ջողաւոր. պայծառ. պղպջապտիւ. ֆեֆիտ ընելիչ. ֆեֆիտ ընելիչ. 2. ղուխ կեղծ. ոյտ. ղնօրելիչ. 3. ֆեֆիտ ընելիչ.*

Vivacemènte, *av. vivement. կայտառութեամբ. ջրուն.* ֆեֆիտ ընելով. ղուխ կեղծ. ոյտ. ղնօրելիչ.

Vivacità, *sf. vivacité, vigueur, activité, f. 2. 3. bord, m. extrémité, f.* եզր կտուց. 2. գլխուս. հանգերձ. 3. ափն. եզր. պեղ. ֆեֆիտ ընելիչ. 2. ֆեֆիտ ընելիչ. 3. ղնօրող. 4. ղնօրող.

Vivágno, *sm. lisière de la toile, f. 2. habit, vêtement, m. 3. bord, m. extrémité, f.* եզր կտուց. 2. գլխուս. հանգերձ. 3. ափն. եզր. պեղ. ֆեֆիտ ընելիչ. 2. ֆեֆիտ ընելիչ. 3. ղնօրող. 4. ղնօրող.

Vivájo, *sm. vivier, m.* ձկատուն. պղտրի հովիտ.

Vivaménte, *av. vivement.* կենդանութեամբ. ուժգնութեամբ. պերելելիչ. լիապես իւր.

Vivánda, *sf. mets, m. 2. vivres, m.pl. 3. service, m.* խորտիկ. կերակուր. 2. նպարք. պարէն. 3. կերակուրք պատրաստք ի միասնապատիւ. ընտ. ղնօրող. 2. եհելիչ. նաքաքեա. ղնօրող. 3. ներկերք. ողջույն պերան ներկեր ընելու համար.

Vivandáre, *vn. faire grande chère.* ղուսպանել. ուտել առատապես. եհելով իւրեր. եհել եհելիչ.

Vivandière, *sm. vivandier, m.* խոհապահ. պղտրի ոսկան.

Vivattáre, *vn. vivoter.* առատապանց կեանս կեալ. գնապահ իւր ներելիչ.

Vivénte, *sm. vivant, homme, m.* կենդանի. պերի. հոյն. ոսկեր.

Vivere, *vn. vivre. 2. durer. 3. être. 4. se nourrir.* կեալ. 2. կալ. մնալ. տեւել. բաւել. 3. լինել. 4. սնանել. ուտել. եհանիլ. 2. ղնօրող. ղնօրող. ոյտ. 3. ղնօրող. 4. ներկերք. ղնօրելիչ.

— di per di, *vivre au jour la journée.* գաւառն պարէն եհելի շաբել. ներով ղնօրող ներով իւրեր.

— *sm. les vivres, m. pl. 2. vie, manière, façon de vivre, de traiter. ուտեստ. պարէն. նպարակ. պատար. 2. վարք. կենդանի. գնացք. ոճ. ներելիչ. նաքաքեա. ղնօրելիչ. 3. ներկ. հոգեկերն. վարչեան.*

Vivézza, *sf. vivacité, f. 2. force, activité, ardeur, f. 3. vie, âme, f.* կայտառութեան. առոգութեան. 2. եհանդն. ոյժ. զօրութեան. 3. կենդան. հոգի. պերելիչ. ղնօրելիչ. 2. հանդերձելիչ. ղնօրելիչ. 3. ներկ. հոգեկերն. վարչեան.

Vívido, *a, a. vif, ve. vigoureux. 2. ardent, e.* ուժգն. ոյտ. պերի.

Vivificaménto, *sm. vivification, f.* կենդանաբարութիւն. եհնո կրնա. պերելիչ.

Vivificáre, *va. vivifier, donner la vie.* կենդանացանել. կեցուցանել. եհնո կրնա. պերելիչ.

Vivificazióne, *sf. vivification, f.* կենդանաբարութիւն. եհնո կրնա. պերելիչ.

Vivílico, *a, a. vivifiant, e.* կենարար. կենդանատու. պերելիչ. հոյսերելիչ.

Viviparo, *a, a. vivipare.* կենդանածին. պերի ծրաբեր.

Vivo, *sm. le vif*, m. 2. *le vif, la partie sensible.* կենդանի մաս. 2. զգայուն մասնիկ. ~ ընթրեցի. 2. հոգեկան, ոգեշունչ բան. — a, a. *vif, ve, vivant, e. 2. vif, ve. éveillé, e. alerte. 3. excessif, ve, extrême. 4. (couleur) vive, forte, éclatante.* կենդանի. 2. կազմատ. արձակ. առոյգ. 3. յուժկատասխան. տարապայման. 4. կենդանի, պայծառ (գոյն). ~ ածիլ. 2. վերէն. ~ ինչ. ~ ընթացք. 3. ուրախութիւն. ~ հոգի. ~ վէմ. 4. ~ լոյս, ~ գոյն (բեմ).

Anima viva, (colla negativa), *personne, nul. ոչ. ոչ. հէն. մէնակ.*

Acqua viva, *eau de source*, f. ջուր կենդանի, մշտապտոյտ. ~ աղբ. ~ աղբիւր. ~ ակունք.

Per viva forza, *de vive force.* բռնի. բռնաբար. ուժգին. զբռնալ. ճեղքել.

Ferire al —, *piquer au vif.* կիծելգոյացնել. ընդ ամն խոցել. կսկծեցուցանել. ոչխար. խոցելով.

Farsi —, *montrer les dents, faire voir son courage.* քաջանալ. քաջութիւն յանձին ցուցանել. ~ ծիծաղել. խոյնալ. ~ ծիծաղել.

Vivola, *v.* Viola.

Vivole, *sf. avives*, f. pl. *աքս ինչ.* ~ նեվ ~ խոռոչներ.

Vivuólo, *sm. giroflier*, m. *նազանոս.* ~ բեղեղիչ.

Vizzza, *sf.*) *ruelle*, f. *երթևեկուղ. մանր*

Vizzo, *sm.*) *փողոց. ~ ու ~ ~ ~ ~ ~ ~*

Viziare, *va. vicier, gâter, altérer. 2. violer. fausser.* յոռեցուցանել. ապականել. 2. խարդաւանել. զգործել. ծեծկոտել. 2. ջնջել. զգործել.

Viziatamente, *av. malicieusement.* նենգաւորապէսեամբ. ~ նենգ եղե.

Viziato, *a, a. rusé, e. 2. trompeur, se. 3. vicieux, se.* նենգաւոր. խորամանկ. 2. գաւազան. պարտէզ. 3. յոռի. անպիտան. ծեծկատասխան. ~ նենգաւոր. ~ ~ ~ ~ ~

Ad una —, *av. unanimement, par acclamation.* Միաձայն. միաբեռնութեամբ. միաբան ձայնակցութեամբ. Հեռ տիր ողջոյն.

Vociferare, *vn. répandre un bruit.* Տիւրացուցանել. Տարածել. աղիաբերձայիւ առնել. Հեռ ըզեղծուած լուր հրել.

Vociferazione, *sf. bruit public, m.* Համբաւ. լուր. Տիւրացուցանելն. Հեռ հրատարակութիւն.

Vocina, *sf. petite voix, f.* Ձայն մեղմ. Ձայնաւոր ըզանձ. Հեռ

Vocione, *sm. grosse voix, f.* բարձր բարբառ. Խիստ ձայն, ըզոգ. Հեռ ըզձայն մեղ.

Vocitare, *va. appeler par son nom.* յանուանէ կոչել. կոչել. անուանել. Հոմ. տալ ըզ

Iddio voglia, Dio volesse, *Dieu veuille, plût à Dieu.* Իմիջ. Երանի թէ. Աւ՛ր թէ. Աւլ՛ոհ Վերնի. Ոհալ՛.

Dio non voglia, *à Dieu ne plaise.* Փարգաման. Ասն անգր. Ի բաց սար. Աւլ՛ոհ ին-Ձէր.

— *sm.* volonté, f. կամք. յօժարութիւն. Խոհե. Իրաւնք.

Volgare, *sm. langue vulgaire,* f. գռեհիկ, խառնազանդ բարբառ. * ազաարշաւա. դոյ՛նէը Խալ լ՛ոնէը. զարհատ պէլ՛.

— *a. vulgaire, commun, e. 2. connu, e. public, que.* Հասարակաց. գեռն. լոկ. գռեհկական. 2. Ծանօթ. Հաշխեալ. գոյ՛նէը. տաէրա. Հէր Լ՛ուէն. 2. Լ՛ալ տ՛ուէալ. ալէրք պէտ.

Uomo —, *un idiot,* m. անգրագէտ. պար անուանաւմն. անգէտ. ամ՛ոհ. Հէր էդ՛ոհի ալ՛իադէր.

Volgarésimo, *sm. idiotisme,* m. 2. *mœurs, habitudes du vulgaire.* առանձինն բարբառ. պայման ըզգալի իրիք. 2. բարք, սովորութիւն խառնազանդ ամբոխի. պէր լ՛ոհնէն Հալ՛ոհ. 2. խալ՛էն ին-Ձէր տա հանրեներ.

Volgarità, *sf. simplicité, qualité vulgaire,* f. պարզութիւն. գեռնութիւն. անգրագիտութիւն. տաէրլ՛էէ. դոյ՛նէէ.

Volgarizzare, *va. traduire en langue vulgaire. 2. expliquer clairement.* Թարգմանել ի գռեհիկ լեզու. * ազաարշաւա. Թարգմանել. 2. Յիշել. Թարգմանել. պարզել. գոգա լ՛ոնէն Ձէրձնէալ իրէր. 2. Եղնիկ պէտ իրէր. Ալ՛իձնէր.

Volgarizzatóre, *sm. traducteur,* m. Թարգմանիչ. Թարգման. Ձէրձնէալ էոհ.

Volgarmente, *av. vulgairement, communément. 2. en langue vulgaire. pour son propre sens.* Ի գռեհիկ. Հասարապէս. Ընդհանրապէս. 2. Ի գռեհիկ լեզուի. ասէին Էէ՛ր. տաէրհոհ. 2. գոգա լ՛ոնէն.

Volgáto , a , *a. public, que. commun , e. Համբաւեալ . Ծանօթ անան . Հասարակաց .* Լ՛ալ տ՛ուէնէալ. ալ՛իձ պէտ ալ՛ուալ.

Volgere, *va. tourner. 2. mouvoir; persuader, dissuader. 3. diriger. 4. rouler dans son esprit, méditer. 5. assouvir. 6. entourer, environner. 7. router, entortiller. 8. faire tourner, faire mouvoir. 9. changer, renverser. 10. tirer sur (le rouge, etc.)* շրջել. գարձուցանել. խոտորեցուցանել. 2. անել. Համաձայնացանել. յորդորել. շրջել ի խորհրդոց. 3. փաթել. առաջնորդել. ուղղել. 4. մտաբորբ լինել. լեզուկռել. որոշալ ի մտի. 5. Թափել (զցաւսն). 6. պատել. պաշարել. փակել. 7. չարել. պատաղել. գայթել. 8. Թաւալեցուցանել. շրջել. Հալոցել. 9. փոխոհել. կորնանել. 10. մերձ լինել. Հարնանել ի.... Լ՛ալ էոհ. տ՛ուէնէալ.

— *v.* intr. շրջիլ. գարձ. Ձգել. 2. Ընդունել զլրման. լինել յաջողանաւթ. ածիւթ. Լ՛ուէն. 2. տ՛ուէնէալ (էոհ գէլ) ալ՛ուն.

Volgersi, *vp. s'aigrir,* ապականել, (գինւոյ). փոխաձայնամ լինել. (լաբուտ) դ՛ուէնէալ.

Volgimento, *sm. tournoiement,* m. 2. *changement,* m. գարձանան. շրջան. 2. փոփոխութիւն. Լ՛ալ էոհ. տ՛ուէնէալ. 2. տ՛ուէնէալ. Խոպէր. Խ՛ոպէ՛ալ՛ալ.

Volgo, *sm. le vulgaire, le peuple,* m. ամպոխ. խառնամուխ ամբոխ. խառնազանդ. Խ՛ալ. ալ՛ոհ.

Volitáre, *vn. voleter, voltiger.* Թրթռել. տ՛ուէնէալ.

Vólo, *sm. vol, essor,* m. 2. *vol,* m. Թռիչք. Թռչուն. 2. գոյ՛նէը. գոգանձին. տ՛ուէնէալ. 2. Լ՛ալ. Խարէ՛ուէ՛ալ.

Dare il —, *livrer.* տալանել. տ՛ալ Լ՛ին.

Di —, *en volant. 2. en un clin d'œil.* Թռչելով. 2. չափն Թռիճաթիւ. տ՛ուէրտ. 2. Լ՛ին. Ալ՛ոհ Էոհ-Ձէր.

Volontà, *sf. volonté,* f. 2. *envie,* f. *désir,* m. 3. *empressement,* m. կամք. 2. անձայ. յանկարծական. փափագ. 3. Յիրի. յօժարութիւն. Էոհ՛ոէ՛ր. Գ՛ոհ՛ոհ. Լ՛ուէն. 2. Խոհե. Ալ՛ի. 3. Ինձ՛ոհ՛ոհ՛ոհ.

Volontariamènte, *av. volontairement.* կամակար. մատիւր. Խոհեր՛ոհ՛ոհ. Էոհ՛ոհ՛ոհ՛ոհ.

Volontário, *sm. volontaire,* m. կամաւոր. կամակ. Խոհեր՛ոհ՛ոհ. Ի՛ոհ՛ոհ՛ոհ.

— a, *a. volontaire.* Ընդհանրապէս կրնաւոր. Լ՛ոհ՛ոհ.

Volontarióso, ¦a, *a. empressé, e. vif, ve. 2.* Volonteróso , ¦evoiceux, désireux, se. պատաղ. փոյթ. 2. յանկարծական. Հոգ՛ոհ՛ոհ. Գ՛ոհ՛ոհ. 2. տ՛ուէնէալ. Խոհեր՛ոհ.

Volontiéro , a , *a. volontaire.* Ընդհանրապէս. Լ՛ոհ՛ոհ՛ոհ. Էոհ՛ոհ՛ոհ.

Volpája, *sf. renardière,* f. որջ աղուեսաց. Խէր Խ՛ոհ՛ոհ.

Vólpe, *sf. renard,* m. 2. fig. *rusé,* m. 3. *pelade,* f. 4. *nielle,* f. աղուէս. 2. Խաբանի. խորամանդ. 3. աղուեսացաւ. տ՛ոհ Խէր. 4. Ծանգ արմանաց. Խէր. 2. Հ՛ալ՛ոհ՛ոհ. Գ՛ոհ՛ոհ՛ոհ. 3. Ձ՛ալ Գ՛ոհ՛ոհ. 4. գ՛ոհ՛ոհ՛ոհ Ձ՛ոհ՛ոհ. Ալ՛ոհ.

Volpeggiare, *vn. être rusé.* խորամանգել. Հ՛ալ Խ՛ոհ՛ոհ.

Volpicina, *sf. renardeau,* m. 2. fig. *fin malois,* m. կորիւն աղուեսաց. 2. Հաւասար. խաբանի. Խէր Խ՛ոհ՛ոհ. 2. Հ՛ալ՛ոհ՛ոհ.

Volpigno, ¦a, *a. de renard. 2. adroit, fin,* Volpino , ¦*rusé, e. աղուեսաց. 2.* Հաւասար խորամանդ. Խ՛ոհ՛ոհ Գ՛ոհ՛ոհ՛ոհ. 2. Ձ՛ոհ՛ոհ՛ոհ՛ոհ. Գ՛ոհ՛ոհ՛ոհ.

Volpóne, *sm. vieux , fin renard ,* m. աղուեսներ. 2. չարաճարիճ. խաբանիկ. Խ՛ոհ՛ոհ՛ոհ Խէր. 2. Ձ՛ոհ՛ոհ՛ոհ.

— il discorso ad alcuno, *lui adresser la parole.* ուղղել զբանն առ... տ՛ուէնէալ Խ՛ոհ՛ոհ տ՛ուէնէալ՛ոհ՛ոհ՛ոհ.

— in mal senso, *tourner une chose en mal, donner une mauvaise interprétation.* չարաչար մեկնել. ի Թէեր միտս իմանալ. Ձ՛ոհ՛ոհ Վ՛ոհ՛ոհ՛ոհ.

— *vn.* couler, *passer, s'écouler. 2 faire le tour.* անցանել. Հոսել. 2. ունել զլրման. լինել յաջողանաւթ. ածիւթ. Լ՛ուէն. 2. տ՛ուէնէալ (էոհ գէլ) ալ՛ուն.

Volgersi, *vp. s'aigrir,* ապականել, (գինւոյ). փոխաձայնամ լինել. (լաբուտ) դ՛ուէնէալ.

Volgimento, *sm. tournoiement,* m. 2. *changement,* m. գարձանան. շրջան. 2. փոփոխութիւն. Լ՛ալ էոհ. տ՛ուէնէալ. 2. տ՛ուէնէալ. Խոպէր. Խ՛ոհ՛ոհ՛ոհ.

Volgo, *sm. le vulgaire, le peuple,* m. ամպոխ. խառնամուխ ամբոխ. խառնազանդ. Խ՛ալ. ալ՛ոհ.

Volitáre, *vn. voleter, voltiger.* Թրթռել. տ՛ուէնէալ.

Vólo, *sm. vol, essor,* m. 2. *vol,* m. Թռիչք. Թռչուն. 2. գոյ՛նէը. գոգանձին. տ՛ուէնէալ. 2. Լ՛ալ. Խարէ՛ուէ՛ալ.

Dare il —, *livrer.* տալանել. տ՛ալ Լ՛ին.

Di —, *en volant. 2. en un clin d'œil.* Թռչելով. 2. չափն Թռիճաթիւ. տ՛ուէրտ. 2. Լ՛ին. Ալ՛ոհ Էոհ-Ձէր.

Volontà, *sf. volonté,* f. 2. *envie,* f. *désir,* m. 3. *empressement,* m. կամք. 2. անձայ. յանկարծական. փափագ. 3. Յիրի. յօժարութիւն. Էոհ՛ոէ՛ր. Գ՛ոհ՛ոհ. Լ՛ուէն. 2. Խոհե. Ալ՛ի. 3. Ինձ՛ոհ՛ոհ՛ոհ.

Volontariamènte, *av. volontairement.* կամակար. մատիւր. Խոհեր՛ոհ՛ոհ. Էոհ՛ոհ՛ոհ՛ոհ.

Volontário, *sm. volontaire,* m. կամաւոր. կամակ. Խոհեր՛ոհ՛ոհ. Ի՛ոհ՛ոհ՛ոհ.

— a, *a. volontaire.* Ընդհանրապէս կրնաւոր. Լ՛ոհ՛ոհ.

Volontarióso, ¦a, *a. empressé, e. vif, ve. 2.*

Volonteróso , ¦*envieux, désireux, se.* պատաղ. փոյթ. 2. յանկարծական. Հոգ՛ոհ՛ոհ. Գ՛ոհ՛ոհ. 2. տ՛ուէնէալ. Խոհեր՛ոհ.

Volontiéro , a , *a. volontaire.* Ընդհանրապէս. Լ՛ոհ՛ոհ՛ոհ. Էոհ՛ոհ՛ոհ.

Volpája, *sf. renardière,* f. որջ աղուեսաց. Խէր Խ՛ոհ՛ոհ.

Vólpe, *sf. renard,* m. 2. fig. *rusé,* m. 3. *pelade,* f. 4. *nielle,* f. աղուէս. 2. Խաբանի. խորամանդ. 3. աղուեսացաւ. տ՛ոհ Խէր. 4. Ծանգ արմանաց. Խէր. 2. Հ՛ալ՛ոհ՛ոհ. Գ՛ոհ՛ոհ՛ոհ. 3. Ձ՛ալ Գ՛ոհ՛ոհ. 4. գ՛ոհ՛ոհ՛ոհ Ձ՛ոհ՛ոհ. Ալ՛ոհ.

Volpeggiare, *vn. être rusé.* խորամանգել. Հ՛ալ Խ՛ոհ՛ոհ.

Volpicina, *sf. renardeau,* m. 2. fig. *fin malois,* m. կորիւն աղուեսաց. 2. Հաւասար. խաբանի. Խէր Խ՛ոհ՛ոհ. 2. Հ՛ալ՛ոհ՛ոհ.

Volpigno, ¦a, *a. de renard. 2. adroit, fin,* Volpino , ¦*rusé, e. աղուեսաց. 2.* Հաւասար խորամանդ. Խ՛ոհ՛ոհ Գ՛ոհ՛ոհ՛ոհ. 2. Ձ՛ոհ՛ոհ՛ոհ՛ոհ. Գ՛ոհ՛ոհ՛ոհ.

Volpóne, *sm. vieux , fin renard ,* m. աղուեսներ. 2. չարաճարիճ. խաբանիկ. Խ՛ոհ՛ոհ՛ոհ Խէր. 2. Ձ՛ոհ՛ոհ՛ոհ.

Vólta, *sf.* chemin, m. *route*, f. *2.* tour, m. *3.* fois, f. *4.* cave, f. *5.* voûte, arcade, f. ձանապարհ. չափ. *2.* շրջան. գարձ. *3.* անգամ. հատած. *4.* չանմարան, մառան գինւոյ. *5.* կամար. գմբէթ. Խղ. *2.* տեղ. ներմ. տեսակ. *3.* տեղ. տերէն. *4.* հատ. տէր. *5.* տիպար. ձեռագիր.

Da —, tourner. *2.* se tourner. շրջել. գարձանգիլ. *2.* դառնալ. տեսնդրուիլ. կնէրդիլ. *2.* տեսնդրել.

Dar di —, tourner le dos, s'en retourner. դառնալ ընդ կռուկ. գարձուցանել. գինի կռնաս. կիրի տեսնդրել.

Dar la —, baisser (le soleil). *2.* être en décours (la lune). *3.* se tourner, se gâter. *4.* renverser, ruiner. *5.* tomber en ruine. *6.* verser, renverser, faire trébucher. *7.* devenir fou. մտանել արեգական. ի մուտ դառնալ. *2.* մտնել. պակասել լուսնի. *3.* ապականել. խանգարել. *4.* կործանել. վերիվայր Ցարձանել. *5.* անկանել. ան. ձրել. *6.* ապիկարեցուցանել. *7.* անմտանալ. (կամ. կամնել) կիրթ. դարձ. *2.* (ու) Խոտրել. *3.* զուտրիլ. *4.* Խզիլոն. Խոտրուիլ. *5.* Խզելըրիլ. վէրան ընկել. *6.* Խզելըրել. վէրան ընկեցնել. *7.* Լալըրիլ.

Andare, girare in —,) roder. գաղել.

Far le volte del lione,) շրջել. կնէրդ. զրուիլ.

Essere in —, s'enfuir. խուսել. փախչել. ի գնացի. ի գնացիկ վիրիկ.

Alla —, vers, *an.* ի կող. զուգընթ. ի ձրէ.

Voltàbile, *a.* aisé à tourner. *2.* inconstant, e. դիւրագարձ. *2.* յաղագս. դիւրափոփոխ ձրելոյ տեսնդին. *2.* պիերուրդ. ի գարուրդ.

Voltaménto, *sm.* tour, roulement, m. շրջումն. Խատալումն. տեսնդին. տեսնդիլ. Խղիլ.

Voltàre, *va.* tourner. *2.* s'adonner. *3.* traduire. *4.* changer. գարձուցանել. շրջել. *2.* ապաստել. դէպ ձրել. տալ գանձն. *3.* փոխել. Խնդրգանել. Խանել (յայլ լեզուս). *4.* փոխել. փոփոխել. տեսնդրուիլ. վերվիրել. *2.* տեսնդրի վիրէն. Խրչալու ջնէ. *3.* Խնդրելու կիրթ. *4.* տեսնդրիլ.

Voltársi, *vp.* se tourner. *2.* recourir, avoir recours. *3.* s'adonner, s'appliquer. *4.* changer d'avis. դառնալ. *2.* ապաստանել. ապաւինել. անկանել ի. *3.* պատկառ կալ. ապաստալ. *4.* փոխել զկարծիսն. գառնալ ի խորհրդոց. տեսնդրել. *2.* ոչ ձրնիկ. *3.* տեսնդին վիրէն. Խրչալու ջնէ. *4.* Տոչիսն.

Voltazióne, *sf.* action de tourner, f. շրջումն. գարձ. վերվիրել. տեսնդրութիւն.

Volteggiamènto, *sm.* tournoiement, m. շրջիւն. շրջելումն. տեսնդին.

Volteggiare, *va.* voltiger, tournoyer. շրջել. չաձել. դառնալ. տեսնդրել. ոչուրին.

Vólto, *a.* tourné, e. *2.* (vin) tourné. *3.* (rouge) foncé. գարձեալ. *2.* (գինի) յառի. ապականեալ. *3.* Խոժո (կարմիր). տեսնդին. վերվիրել. *2.* ոչուրնուած (վերաց). *3.* գոյն (գեղջկաց).

— sm. visage, m. *2.* voûte, f. երեսք. դէմք. *2.* կամար. Խրչալ. վերէր.

Mostrare il —, tenir tête, montrer les dents. ի դիմի հարկանել. գդմէ անել. գառչել գնդին.

Voltòjo, *sm.* touret de la bride, m. կառասն ձրասանակի. Խիպի Խոտրելուելը.

Voltolaménto, *sm.* roulement, m. շրջումն. Տոյդմանն. վերվիրել. Խրեսրվիրել. Խոտրուիլ.

Voltoláre, *va.* rouler, tourner. Խասպիրցուցանել. Տոյդիցուցանել. Խրեսրվիրել. վերվիրել.

Voltolársi, *vp.* se rouler par terre. Տոյդիլ. Խասպիլով Խայալ. Խասպիլ. Խրեսրվիրել. Խոտրուիլ.

Voltolóne,) *av.* en se roulant. Խասպիլը.

Voltolóni,) Խրեսրվիրել. Խոտրուիլ.

Voltúra, *sf.* soulèvement, m. *2.* virement, m. *3.* traduction, f. Խոդմանութիւն. ապաստանութիւն. *2.* շրջան. փոփոխանեն պարտաց. *3.* Խարգմանութիւն. Խուլի պատ ձուկ. ալիս-նիկ. *2.* պէրն տեսնդրութիւն. *3.* Խրեսրնուն.

Volúbile, *sm.* liseron, m. պատարեզ. բանդակ. պըրս ալիկ.

— a. variable, changeant, inconstant, e. յաղագս. անկայական. յեղեղուկ. տեսնդիկ. ձորտրուկ. տեսնդր.

Volubilità, *sf.* volubilité, f. *2.* fig. légèreté, f. դիւրագարձութիւն. *2.* յաղագս անկայութիւն. տեսնդիկ. ալիկնութիւն ջնէ. *2.* ձորտրուելութիւն.

Volubilménte, *av.* inconstamment. յեղեղուկ խորհրդով. ձորտրուելուելը.

Volúme, *sm.* volume, livre, tome, m. *2.* volume, m. masse, f. *3.* tour, m. période, révolution, f. *4.* confusion, difficulté, f. embarras, m. մատան. տոմար. գարուկութիւն. Ցաղագ. Ցաղագ. *2.* շատ մեծութիւն. գանգատած կուտոց. պարգատած. *3.* շրջան. բոլորութիւն. շրջումն. *4.* չիսոմութիւն. պղտութիւն. խառնակութիւն. գժտարութիւն. ձիլը. ոչիսոց. *2.* ոչխոն. *3.* տեսնդ. տեսնդին. *4.* Խոտրուելը. կիսնլնե.

Voluminóso, *a.* *a.* volumineux, se. (մատեան) օգոյ բազում տոմար Խգեն. ատատար ջնէ ձելըն (ոչնոց).

Volúntà, *v.* Volontà.

Volúta, *sf.* volute, f. պատած (ի խոյակս չանեան կարգի). Խը ոչ տեսնդ գուբ ձելըն.

Voluttà, *sf.* volupté, f. Ցաճոյք. Ցիշատակ. Ցաճոյութիւն. բերկրութիւն. տեսնդին. Խուզ. Խուլնին.

Voluttuário, *a.* *a.* voluptueux, se. փափկակաց. փափկասէր. Խնդիկ ի տեսնդին. Խուլ ի տեսնդ.

Voluttuosaménte, *av.* voluptueusement. Ցիշատակութիւն. բերկրութիւնամբ. տեսնդին Խուլ. Խուլնիկի Խեղճ տեսնդին ոչուլնին ձորտրութ.

Voluttuóso, *a.* *a.* voluptueux, se. Ցիշատակասէր. փափկասէր. *2.* անձնդիրք. փափկասեր. տեսնդիկ. Խուլ. *2.* Խուլ տեսնդիկ. տեսնդին ոչուլնին. Խեղճ Խոտի.

Volvere, *va.* tourner, rouler. գարձուցանել. շրջել. Խասպիցուցանել. տեսնդրուիլ. տեսնդիկ. Խրեսրվիրել.

Vómere, *va.* vomir. փսխել. Խտտուիլ.

Vómero, *sm. soc*, m. *խոփ. ոսկան, կէֆի ոճիրէ.*

Vómica, *sf. vomitif*, m. *մաղձագէղ. 2. թաւրախ ծ.գոց. գառաւորմ. 2. ծէյեր գէւրս գառնը.*

Vomicâre, *va. vomir. փսխել. գառուիլ.*

Vomicazióne, *sf. vomissement*, m. *փսխուիլ. փսխան. գառուիլ. գառուածութիւն.*

Vómico, a, *a. vomitif, ve. 2. (noix) vomique. փսխեցուցիչ. մաղձագէղ. 2. (ընկոյզ) մանգաբէր. գառուածութիւն (բոյս). 2. (ճեղէն նոյ.) ֆայ.*

Vomire, *va. vomir. փսխել. գառուիլ.*

Vomitamento, *sm. vomissement*, m. *փսխուիլ. գառուիլ.*

Vomitare, *va. vomir. 2. rebuter, repousser. փսխել. գաղձուցանել. 2. արտաքս հանել. մերժել. արձակել. գառուիլ խորհիլ. 2. գէղչել. ըհաւ ընել.*

Vomitatório, a, *a. vomitif, ve. փսխեցուցիչ.*

Vomitivo, *s.m.* (*sf.*) *մաղձագէղ. գառուածութիւն. գառուածութիւն.*

Vómito, *sm.* (*vomissement*, m. *փսխուիլ.*

Vomizióne, *sf.* 1 *փսխած. գառուած. 2. գառուածութիւն.*

Vorace, *a. vorace. 2. dévorant, destructeur. յաւասկեր. արկրուսան. 2. ծախիչ. ապահիչ. ըզի ներչիչ. 2. ինչեր ներչիչ. ներ ներչիչ.*

Voracità, *sf. voracité*, f. *անյագութիւն. արկրուսանութիւն. ներչուսանութիւն.*

Voraggine, *s.f. gouffre, abîme*, m. *2. ruine.*

Voragine, *sf. անդունդ. խորխորատ. վիհ. պատրտ ջուրց. 2. կործանումն. ապար. ներչ. ներ. ներչուսանութիւն.*

Vorâre, *va. dévorer. ծախել. ապահել. ներչուսանել. ինչեր ներչիչ.*

Voratóre, *trice, s. qui dévore. ապահիչ. յաւասկեր. ներչուսանող. ինչող ապիրանքն ինչեր ներչիչ.*

Vórtice, *sm. tourbillon, tournant d'eau*, m. *պտոյտ. շրջանք. ոնգիր. պտոյտ.*

Vorticóso, a, *a. plein de tourbillons. անդունդապտոյտ. պտտելը. ներչուսանելը.*

Vósco, *avec vous. ընդ ձեզ. ձեզբ. ինչինչ. ինչինչեցիս.*

Vóstro, a, *a. pr. votre. ձեր. ինչն.*
— *sm. le vôtre. ձեր իրբ. ինչինչ.*
I vostri, *vos parents. գնասնիքդ, ծնանիքդ. ազգականք ձեր. ձերայիքդ. ազբատներդ. ֆամիլիաձդ.*

Votabórse, *a. coiteux, se. անձապրիչ. պերճանը. ապրելը.*

Votacase, *sm. dissipateur*, m. *վատնիչ. ապրիչ, ներչ ներչ.*

Votacesso, *sm. gadouard, vidangeur*, m. *մաքրիչ կղտանոցաց. լաղտչիչ.*

Votagione, *sf.* (*évacuation*, f. *թափելը.*

Votamento, *sm.* (*գառարկն առնել. գալուիլ.*

Votapozzi, *sm. cureur de puits*, m. *մաքրիչ ջրհորոց. գառուածոց. գառաց ներչուսանելն.*

Votâre, *va. vider, évacuer, curer. 2. renverser, faire tomber. 3. vouer, consacrer. 4. donner sa voix, son suffrage. հանել. վիճել. թափել. գառարկ առնել. 2. կորնանել. տապալել. արկռնել. 3. ուխտել. նուիրել. 4. գնել. միաձայն. յայտ առնել զերբ միաս. արկռնել զքաւեցս. գալուածոյ. ներչուսանել. 2. ապահիչ. ներչուսանել. 3. ներչուսանել. ներչուսանել. 4. գառաց ապրանք գնելոյն պէտս ներչիչ.*
— *un luogo, vider le lieu, le quitter, s'en aller. թողուլ զտեղն. ապրել երթալ. ներչին գերեզման. ներչիչ.*

Votatúra, *sf. évacuation*, f. *թափելն. լաւանալն. գալուածոյ.*

Votézza, *sf. vacuité*, f. *գառարկութիւն. գալուածոյ. ներչուսանելը.*

Votivo, a, *a. votif, ve. ուխտական. խոստացեալ ուխտի. նուիրեալ. ձգած զբնաւ.*

Vóto, *sm. vœu*, m. *2. offrande, f. 3. vœux, souhaits*, m. pl. *désir*, m. *4. suffrage*, m. *voix, f. 5. le vide*, m. *ուխտ. 2. ուխտեր. ընծայ. պատարագ. ձոնիր. 3. իղձ. փափագ. անկալութիւն. յանկութիւն. 4. քուէայ. վճռակ. հաւանութիւն. գնարութիւն. միաձայնի. 5. գառարկութիւն. ձգած. ներչ. 2. ձէյնէչ. նէռ. 3. ուրչեա. ինչեր. 6. գառաց. ըհչաց. ներչուսանելը. 5. գալ ներ. ներչ.*
— *a, a. vide, creux, se. 2. privé, e. 3. défectueux, se. գառարկ. ունայն. ներչուսան. 2. անհաւան. զրկեալ. վերկեալ. 3. ներչուսանութիւն. ներչուսանաւոր. գալ. ներչ. 2. հանգստ ձէնչ. հանգստ. 3. գառաց ներչուսանելը.*
A —, *en vain. ընդվզար. վայրապար. գալ ներչ.*

Vulcánico, a, *a. volcanique. եփեսանան, հրաբուղ (լեառն). ունել եֆոյֆոյեր (տեղ).*

Vulcáno, *sm. volcan*, m. *եփեսանան, հրաբուղ լեառն.* * *հրաբուղ. ունել եֆոյֆոյեր.*

Vulgáre, *ecc. v. Volgare, ecc.*
— *va. divulguer. քարոզել. ձայնել. լալ. ներչուսանելը. ներչ. ներչ. ներչ.*

Vulgarizzáre, *v. Volgarizzare.*

Vulgáta, *sf. la vulgate*, f. *հռոմարակաց ընծերգրեանց տարբ Գրոց. վուլգատա.*

Vúlgo, *sm. le vulgaire, m. la populace, la lie du peuple*, f. *2. foule*, f. *ռամիկ. խառնաստեղ. խառնաստեղ ամբոխ. 2. ամբոխ. ժողովուրդ. գոյաշէ նուէ. 2. ֆուլդոլէն. նուէ.*

Vulnerâre, *va. blesser. 2. offenser. խոցել. խոցոտել. վէրս դնել. 2. թիշամանել. ընդամէն խոցել. մարմնիցդ ցաւանել. նուերներ. 2. ներչուսանել. ներչուսանել.*

Vulnerária, *sf. vulnéraire*, f. *խոս ներչ օգտակար վիրաց. ներչ. ոյ ոյ.*

Vulnerário, a, *a. vulnéraire. օգտակար վիրաց. ներչ ներչ ֆերներչ.*

Vultúrno, *sm. vent du nord-est*, m. *հողմ արեւելեան հիւսիսոյ. կէյրաչ.*

Z.

Z, *sf.* la vigesima prima lettera dell'alfabeto e la sedicesima delle consonanti.

Zaccágna, *sf. peau du devant de la tête*, f. *մորի առաջնակողմն գլխոյ. գուշէ նէն ներչին.*

Zaccarále, *sm. presse*, f. *ճամասէ (գրասենեակ)*. Բահ-ի ճափ. Ձեռնէնի։

Zâcchera, *sf.*) crotle, f. 2. fig. confusion, Zâcchero, *sm.* \f. *embarras*, m. 3. *bagatelle, vetille*, f. 4. *rien, néant*. 5. *fiente, crotte*, f. *սիրտ. գիր. 2. չիոմ-պատառիկ. 3. մունաթք. խաղալիկք. շնչին իրք. 4. ու. ինչ. չգոյ. 5. ապատա. լակոտ. պոշ-ի. 2. գոմաղբ. գոմաղբաշէր. գոմշոտ տեղ. 3. ապրե օյտե ընչ. կշեռքի օյտեմոզը. 4. ինչ պէր ընչ. 5. Նիճոնի։

Zaccheróso, a, *a. crotté, e. գետա. լակատեալ. ապնով ծիամեաթ. լակոտոտ։

Zaffamento, *sm. action de boucher*, f. *խեռնի. ծգճամա։

Zaffardâta, *sf. salissure*, f. *ապտեղոթիւն. չաղաեգիր. Ճաղոտութիւն. գիշեր. լիշեր։

Zaffardóso, a, *a. sale, crotté, e. չաղոտ. գետա. ապտեղ. Ճաղոտ. լակոտոտ։

Zaffâre, *va. boucher, tamponner*. *խեռնէ. ծգճամաճ. Նիճոնէլոճ։

Zaffâta, *sf. rejaillissement d'une liqueur*, m. 2. fig. *mot piquant*, m. *ցոյտաումն գոաա. Ճուտ ընչ իրաց. 2. կակնեցուցիչ բանը. գետաչանոտնթիւն. ծգէրոյէ. 2. ծան ան-ը. ոգնէ ս հեռ։

Zaffatûra, *sf. action de boucher*, f. *խեռնի. ծգճամա։

Zafferanâto, a, *a. safrané, e. Նեղկեալ. քրքքոտիլ. աչքերան իւէ ոգուտ-էրէ։

Zafferáno, *sm. safran*, m. *քրքում. աչքերան. ներներ։

Zaffirino, a, *a. de couleur de saphir. ի գոյն յաճիւղոյի. յաճիւղեայ. կեր խոտան բերնի։

Zaffiro, *sm. saphir*, m. *յաճիւղոյ. կեր խոտ. ծոնէլ. ծոնէլեայ խոտան։

Zâffo, *sm. bouchon*, m. 2. *sbire, archer*, m. *խիզ-ը. 2. կամանոպահապ. Նուիրակ. ինքնեմ. 2. ահ-ը. խոտոնիզ։

Zaffrône, *sm. safran bâtard*, m. *վարի քրքում. ենկոտ աչքերան։

Zagaglia, *sf. javelot*, m. *առնակ. փորիկ նիզակ, գեղարդեն. պէ-ի. պոտին. ղէնեղէն։

Zâino, *sm. gibecière*, f. *ճաճաղ. հոգնապ. ղոտան ծամնոզ. հեղոտ։

— a, *a. zain. սեաւ. (երիասր). խոշէղ. ջոտ խոշէղ։

Zâmbra, *sf. chambre*, f. 2. *garde-robe*, f. *խոշ. սենեակ. 2. ապատանոց. Նեմիր. օտա. ինեմ-ը. 2. ոյտ խօտ։

Zambracca, *sf. prostituée*, f. *ոգ. պոռնիկ. ֆոտան. ֆոհնէ։

Zambraccâre, *va. hanter les mauvais lieux. յաճախել ի պոռնկոցս. պոռոտ-ենոնէլ ծոռ-ճոզ։

Zâmpa, *sf. patte, griffe*, f. *ճաճ. ձիրան. ձոռ-ոյտ. ինեղէ։

Zampâre, *va. donner un coup de patte. Հարկանել ճաճով. ձոռելէ. ինեղէ ոճնէ. ոճնէ։

Zampâta, *sf. coup de patte*, m. *Հարուած ճաճով. ինեղէ ոճ-ոյտ։

Zampettare, *va. commencer à marcher, commencer à remuer les pattes. գաա սաբանալ. խրտել. գաա սրձակել. սալ ոչնճ. Խ-ոնէ-ոճղ պալնճոզ։

Zampétto, *sm. petite patte*, f. *ճաճի փոքրիկ. ոն-ոյտ ինեղէ։

Zampillamento, *sm. rejaillissement, jaillissement*, m. *ցոյտաումն. բղխաումն. ֆնէլէ ընճ-ճ. ևն-ոճ-ոյտ։

Zampillâre, *vn. rejaillir, jaillir. ցոյտել. բղխել. ցեղդնանալ. ֆնէլէ ընճ-ճ. ևն-ոճ-ոյտ։

Zampillétto, *sm. petit jet d'eau*, m. 2. *biberon*, m. *չոր ցեղդնգեալ. 2. բմպելի սարկաստ. ֆնէլէ ընճ-ճ ոճ-ճ. 2. ճաճեն. պէլ-ոճ։

Zampillo, *sm. rejaillissement*, m. *ցոյտաումն. ֆնէլէ ընճ-ճ։

Zampillo, *sm. jet d'eau, surgeon*, m. *չոր ցեղդնգեալ. ֆնէլէ ընճ-ճ ոճ-ճ։

Zampogna, *sf. chalumeau*, m. *սրինգ տուապանական. ղշոն ոն-ոճ-ոյտ-ճ. Նեղ։

Zampognâre, *vn. jouer du chalumeau. 2. crier, hurler. Հարկանել զսրինգն տուապանական. 2. ագաղակել. կարկաղել. ոն-ոճ-ոյտ ընճ-ճ. 2. գ-ոչ-ոճ-ոյտ. հոչ-ոճ-ոյտ։

Zampognatóre, *sm. joueur de chalumeau, m. որ Հարկանէ զսրինգն տուապանական. սրինգահար. ոն-ոճ-ոյտ ընճ-ճ։

Zâna, *sf. sorte de corbeille*, f. 2. *berceau*, m. 3. fig. *tromperie*, f. *կողով. ինչ. 2. սրօրց. 3. նենգութիւն. գաա. ոն-ոճ-ոյտ. 2. ոճ-ոյտ. 3. Հիւ։

Zanajuólo, *sm. crocheteur*, m. *բեռնակիր, որ բերէ կերակուր կողովով. ագաբանաւոր. ենոնէ իւէ ենոնէ ինչերն։

Zanâta, *sf. une corbeille pleine*, f. *կողով լի. ոճ ոն-ոճ-ոյտ։

Zânca, *sf. jambe*, f. 2. *pince*, f. *pincettes*, f. pl. *սրունք. 2. ատելիք խեցգետնի. գ-ոչ-ոճ-ոյտ. 2. ագաբեղ. հոճոտ։

Zânco, a, *a. gaucher. որ Հակոյ ձեռաւիճն գործէ. ի Հակոյ ձեռաւն յաղեզակն. * Հակոյ. ոչ-ոճ-ոյտ. ենոնէ։

Zangola, *sf. baratte*, f. *Հնոյ. Հինոյն. խոչէ։

Zânna, *sf. dent, défense d'un sanglier*, f. *ատելիք վարազի. գ-ոճոզ ոճէլ։

Zannâre, *va. polir avec la dent de loup, etc. յղկել ժանեամբ գայլոյ. ֆոռն ոէլնէլ ենոնէ-ոճ-ոյտ-ճ։

Zannâta, *sf. plaisanterie*, f. *Հագուածոտ բանը. կատակաբանութիւն. ոչ-ոճ-ոյտ։

Zânni, *sm. bouffon*, m. *պղծակատակ գաւաճ. Նոաղ. Նոաղ-ոճ-ոյտ։

Zanzâra, *sf. cousin*, m. *մէղուկ. ոէլէ ինենէ։

Zanzarière, *sm. cousinière*, f. *սրտնակ մահճոյ առ ի գազանս մէղուց. ֆնէլէ։

Zanzaverâta, *sf. sauce*, f. *Համեմատը. Համեմատեալ. ինեղէ։

Zâppa, *sf. pioche*, f. *բահ. փայտաւոր. ոճ-ոյտ։

Zappâre, *va. piocher. 2. ruiner. 3. donner du pied par terre, taper. 4. jouer, mal d'un instrument à clavier. բրել. պէղել. 2. բրել յատակաց. յատակել. 3. դարձ Հաճաոնէլ. գաա ի վերայ սորոփել. գոռել. 4. անճաչս իլլե Հարկանել գաւաչիզն. ֆոռ-

ման. 2. Երգչուհի. Երգչի Երգուհի. 3. Այծ իլ Երգ ասրման. 4. Լիմ. գոլյա Գեղ Լուսին.

Zapparíglia, *sf.* bétoine, f. լատինական. Երգեր.

Zappatóre,) *sm.* laboureur, qui remue la

Zappatérra,) terre avec la houe. որ գետը ձեր. Հերկաբար. արդիանար. Երգ գեղջկան. Երգեր.

Zappétta, *sf.* hoyau, m. բրիչ. Գավ.

Zappettáre, va. fouir légèrement. սակաւիկ Երգ բրիչ. Ձեռ Գավ.

Zapponáre, va. labourer, travailler avec un hoyau. բրիչ. գետը ձեր. Գավ.

Zappóne, *sm.* hoyau, m. բրիչ. Գավ.

Zára, *sf.* jeu de la chance, m. 2. risque, m. ապգ Երգ խաղ. 2. վտանգ. վիւռք. Ձրգնութիւն. Ըաբ. 2. Երեկեթ. Հարձրաբար. Գեր.

Zaróso, a, a. hasardeux, se. վտանգապարտ. վիւռքի. Երեկեթեր.

Zátta, *sf.* espece de melon, f. ապգ Երգ սեխոյ. Գեր ձեռ Գավ.

—

Záttera,) *sf.* radeau, m. լաստ. Ալ.

Zavardársi, *vp.* se barbouiller. Հագաբեր. Թաթաւիլ. գոռոզանալ. Գաբելվելիս.

Zavórra, *sf.* lest, m. 2. lande sablonneuse, f. կապիճ, խճաքար Ձաւռ. 2. աւազուտ գաղտաբերան. Ձաղրոտ. 2. Գաբ. Ըր Երգ.

Zavorránte, *sm.* lesteur, m. Ձաւ որ ատեղ ձանրաթեղ քարերս. Ձքեր գաղբել.

Zavorráre, va. lester. լեռալ ձանրաթեղ քարքարիք. գնել խճաքար ի Ձաւռ. Ներսի Ձքեր Գեղ.

Zázzera, *sf.* chevelure, f. վարսք. գեսակ. Ալ. Երանելի.

Zazzerino, a, a. chevelu, e. վարսաւոր. գեսաւոր. Երերեվին. Ալ.

Zazzeróne, *sm.* longue chevelure, f. երկայն վարսք. Հերք արձակեալք. Ալ Ալ. Երերեվի.

Zazzerúto, a, a. chevelu, e. գեսաւոր. Հերքաւոր. Ալ. Երերեվին.

Zéba, *sf.* chévre, f. այծ. Երեվ.

Zébra,) *sm.* zébre, m. վայերաձի. Երեր.

Zébro,)

Zébu, *sm.* zébu, m. վայրենի ընդուղ. զուռքան սապատակ. Ներ ոչ Երգերեվ Երգեվ.

Zécca, *sf.* la monnaie, f. 2. tique, f. լուսյանաց. * փոգերանց. 2. չանաձանձ. Երրանեվ. 2. Ձեռ.

Zecchiéro,) *sm.* directeur de la monnaie, m.

Zecchiére,) ասաիկան լուսյանաց. լուսյանաց. գործանեի Երեվ.

Zecchino, *sm.* sequin, m. ասկի դահեկան ոչ Ձեռ ասպրաց. Վ Երեվ Ալ Ձեռ.

Zefíro,) *sm.* zephyr, m. սպոռ. սիւք. Հագ

Zefíro,) զեպրիաշունչ. Երեվ. գասպ ասգոմ. Ներ Երգ Ալ Ալ.

Zelamina, *sf.* calamine, f. արատի քար. ագ. Ներ Ալ.

Zelánte, a. zélé, e. Նախանձաւոր. Նախանձպուռ. Ալ Ալ Ալ Ալ.

Zelanteménte, *av.* avec zèle. Նախանձաւ. Ձանձասիր. Ալ Ալ Ալ.

Zelare, *vn.* avoir du zèle. Նախանձաւոր լինել. Նախանձ առնուլ. Ալ Ալ Ալ Ալ.

Zelatóre, trice, *s.* zélateur, trice. Նախանձաւոր. Ալ Ալ.

Zélo, *sm.* zèle, m. Նախանձ. Նախանձաւորութիւն. Ձանձասիր. Ալ Ալ.

Zelosaménte, *av.* avec zèle. Նախանձաւորութեամբ. Ալ Ալ Ալ.

Zelóso, a, a. zélé, e. Նախանձպուռ. Ձանձասիր. Ալ Ալ Ալ.

Zénit, *sm.* (t. d'astr.) zénith, m. գենիթ. կէս գագաթանի. Ներ Ներ Ներ.

Zénzero, *sm.* gingembre, m. Հնդիկ պղպեղ. * Ձանձպղպեղ. Ըեռնեվ Ալ.

Zenzoverára, *sf.* composition de plusieurs ingrédients, f. 2. lig. mélange confus, m. բազմաձագար Ձանձերանաց գեղոց. 2. խառնակ Երեվ խառնաւած. Ներօրէն Ներ Ձեռ. 2. Ներ Ներ Ալ Ալ Ալ.

Zenzóvero, *v.* Zenzero.

Zeppa, *sf.* coin, biseau, m. սեպ. Երրիճ. Ալ Ալ.

Mettere zeppe, semer la discorde. Ներգար առնել. ընդ միմեանս արկանել. բանաարկել. Ներ գործել Ալ Ալ.

Zeppaménto, *sm.* action de remplir tout à

Zeppatúra, *sf.* } fait. գեղումն. յորգանեի. գեղոյն. Ալ Ալ Ալ Ալ.

Zeppáre, va. remplir entierement. լեռալ միեւնոյն գրեիսան. գեղոյն. Ալ Ալ Ալ. Երեվ Ալ Ալ գործարան. Ներ Ալ Ալ.

Zéppo, a, a. tout plein, e. Երեվ գեղոյն. Ներ Ալ Ներ. Ներ Ներ.

Zerbinería, *sf.* parure recherchée, affectation, f. 2. quantité de petits-maîtres, etc ասեղոյ պատմաներ. պշրարք. Ձագաներ. 2. բազմաձեի պատրաստ գեղեցկաց. գեղեցկութեան. 2. Ալ Ներ Ներ գեղեցկութիւն.

Zerbino, *sm.* petit-maître, m. պշրոտ. պճնող. գծնող. Ներ Ներ Ալ Ալ. Ալ Ալ. Ներ Ալ Ալ.

Stare sul —, faire le galant. պճնել. պշրել. Ձագել. Ներ Ներ Ալ Ալ. Ալ Ալ Ալ.

Zéro, *sm.* zéro, m. 2. un zéro, un rien. գասարի (մեծ). * զրոյ. 2. ոչ ինչ. դատարկ գեպ ինչ Երք. Ալ Ալ. 2. Ալ Ալ.

Avere nel —, mépriser. ոչ ինչ համարել. յընդոյց գերել. Ալ Ալ ինչ. Ներ Ներ Ներ Ալ Ալ.

Zéstico, a, a. dernier, e. յետին. վերջին. Ալ Ալ.

Al da —, à la fin, à l'extrémité. Ալ Ալ յետոյ. ի կատարած կոյս. ապա. Ալ Ալ Ալ.

Zézzolo, *sm.* mamelon, m. պտկանեք ասեանց. Ներ Ալ.

Zia, *sf.* tante, f. Ալ Ալ Ալ. Ալ Ալ. Ներ Ալ.

Zibaldonácclo, *sm. mauvais mélange*, m. *յոռի խառնուած · ախտիւ խիճկաբեր*

Zibaldóne, *sm. mélange*, m. *խառնուած · խառնուռն · խիճկաբեր · հաճաբեր*

Zibellino, *sm. zibeline*, f. 2. *peau de zibeline*, f. *սամոյր · 2 · սամուրենի · սամոյրական · 2 · սիմոյր տերֆ*

Zibétto, *sm. civette*, f. *բեղկ մկնոյ · 2 · մուշկ · մուշկ տեսիլ · 2 · գնալ · գնուած*

Zibíbbo, *sm. raisin sec*, m. *չամիչ · գետրան · խաչիկ*

Zienda, *sf. affaire*, f. *գործ · հանդերձաւորութիւն · իրք · իր · մալըգործ*

Zigrino, *sm. chagrin*, m. *մորճի կաշի ջորւոյ · սապրէ*

Zigzág, *sm.* 1. *zigzag*, m. *մանուածապատ շրջմամբ · կամաճոյր շաւիղ · գիծ · ելեւէջ · խըլան գալի ընելուզ*

Zimárra, *sm. simarre*, f. *պատմուճան ինչ պիշոպոսաց · պիր ոչ ծոքիան*

Zimbellare, *va. appeler les oiseaux*. 2. *badiner, folâtrer*. 3. *flatter*. 4 *frapper avec le sachel. կոչել զհաւսիրել զհաւսիրս · 2 · խաղալ · կատակիլ · 3 · սանապատապատ ոգոլիլ · 4 · հարկանել մէնթարկից պարկաւ · գօս · ընդերծոն · 2 · լուծ խիճկ · ընկալ ծոն · 3 · խըլիւ ընկալ · 4 · գալ լուծ տալ · պարկաւ ընկալ · պարկաւ*

Zimbellata, *sf. coup d'appeau*, m. *կոչելոյ զհաւսիրան · գօս · ընդերծոն ·*

Zimbellatúra, *sf. l'appeau*, m. 2. *attrait, appât*

Zimbèllo, *sm.* 1. *pât, m. 3. petit sachet, m. կանչող · հրաւիրակ ինդրան · 2 · հրաւիրելոյ յանկուցանելոյ · սատանապատանիքն · 3 · պարկ մոթրակից · ընդերծոն · 2 · խոշխոշելոյ · ծեղոն · խոշխոշոն · 3 · գալ լուծ տալ · պարկաւ ընկալ · 3 · գալ լուծ տալ · պարկաւ ընկալ*

Servire di —, *être le jouet*. *լինել խաղալիկ յատակ · ծաղծաղ · հաճաբեր ըլնիլ ·*

Zímino, *sm. court bouillon*, m. *կերակուր ինչ · պիր թոթ ջուր ·*

Zimotecnía, *sf. zymotechnie*. *գնաց խմորոց · արուեստ խմորոյ · ընդ խոշխոշոն · գործ խոշխոշոն ·*

Zimozimétro, *sm. zymosimètre*, m. *խմոռ չափ · ընդ խոշխոշոն ·*

Zinále, *sm. tablier*, m. *առիւծ · զերծկոյ · ծեղկոյ · ծեղկոյ ·*

Zinco, *sm. zinc*, m. *գնոյ · խիճկ · հոպկոյ · ըսուն խիճկ ·*

Zíngano, ‖a, *a. bohémien, ne*. *իմաստական ·*

Zíngaro, *sm. gitan*. *գնդաս · գնդաս · ըսուոյ · ընդ խոշխոշոն ·*

Zinghinája, *sf. mauvaise santé*, f. *խոշխոշոն · գնդաս · ընդ խոշխոշոն ·*

Zínna, *sf. mamelle*, f. 2. *goulot*, m. *սոթիք · 2 · բերան (անօթոց, ըսկրկնոց) · գնդ · 2 · (ընկեր) գնդաս ·*

Zinnále, *v. Zinale.*

Zinnáre, *va. sucer. ծծել · գնել · քաշել · ձգել · ընդ ·*

Zinzíbo, *sm. gingembre*, m. *ձգնդկ պղպեղ · գնդաս պղպեղ · ընդ ծոն ·*

Zinzinâre, *vn. buvotter. ընդ ընդ ըսկրկնոց · գնդաս · ընդ ծոն · ընդ ծոն · ընդ ծոն ·*

Zinzinatóre, *sm. pilier de cabaret, celui qui fréquente les cabarets*, m. *որ ի կապչաննոց յաճախէ · ոգեղէն գնդաս ընդ ·*

Zinzíno, *sm. un petit peu de vin dans le fond d'un verre. սակաւիկ գնդաս որ ծոպ ի յատակս բաժակին · ծեղոն · գնդաս · ոգեղէն գնդաս ընդ ·*

Bere a zinzini, *bavotter, boire à petits traits. ըսկրկնոց ընդ ընդ · առ սակաւ առ գնդաս · ընդ ծոն · ընդ ծոն ·*

Zio, *sm. oncle*, m. *գնդ ընդ · գնդ ընդ · ընդ · ընդ · գնդ ·*

Zipoláre, *va. boucher avec une broche la cannelle d'un tonneau. ընդ ընդ գնդ գնդ · գնդ ընդ · ընդ ընդ · ընդ ընդ · ընդ ընդ · ընդ ընդ ·*

Zipolo, *sm. broche d'un tonneau*, f. *ընդ ընդ գնդ գնդ · ընդ ընդ · ընդ ընդ · ընդ ընդ ·*

Zirbo, *sm.* (t. d'anat.), *epiploon*, m. *ընդ ընդ · ընդ ընդ · ընդ ընդ ·*

Zircónio, *sm. zircon*, m. *ընդ ընդ գնդ · ընդ ընդ · ընդ ընդ · ընդ ընդ ·*

Zirlamento, *sm. cri de la grive*, m. *ընդ ընդ · ընդ ընդ · ընդ ընդ · ընդ ընդ ·*

Zirlare, *vn. crier comme la grive. ընդ ընդ · ընդ ընդ · ընդ ընդ · ընդ ընդ ·*

Zirlo, *sm. cri de la grive*, m. *ընդ ընդ · ընդ ընդ · ընդ ընդ · ընդ ընդ ·*

Zitélla, *sf. fille*, f. *աղջիկ · օրիորդ · ընդ ·*

Zíta, }

Zitèllo, }*sm. garçon*, m. *մանուկ · տղայ · ընդ ·*

Zíto, }

Zítto, *int. chut, silence, taisez-vous ! լռութիւն · ականջ դնել · ընդ ընդ · ընդ ընդ · ընդ ընդ ·*

Non fare —, stare —, *se taire. լռութիւն · ընդ ընդ · ընդ ընդ · ընդ ընդ ·*

Non si sente un —, *tout est tranquille. չկայ ընդ ականջ · ընդ ընդ · ընդ ընդ · ընդ ընդ ·*

— a. *tranquille. խաղաղ · հանդարտ · ընդ ընդ · ընդ ընդ ·*

Zizza, *sf. mamelle*, f. *սոթիք · գնդ ·*

Zizzánia, *sf. ivraie*, f. 2. *fig. ennemi*, m. 3 *zizanie, discorde, division*, f. *գնդ ընդ · 2 · ընդ ընդ · ընդ ընդ · ընդ ընդ · 3 · ընդ ընդ · ընդ ընդ · ընդ ընդ · ընդ ընդ

ամեղաղ. 2. խոթոխե տրեփկուսի. 3. կռլա Հոդոյ. գուդեն. 4. ապուչ. Հիւանդանա. Ֆանդարանի. Ֆոպաճ. ռանաալ. 2. տէյեթ ինէլէլ. 3. տէ-թե. ոշէն. 4. ռանաթ.

Zóccoli, *int. oh! dame! զարմանք ևՏԵա. ապուչ. բաշէ. ռճայեղ. Ֆա-Հաճ.*

Zodiáco, *sm. zodiaque, m. բոլորակ պատկեր, կամար երկուսասան առանգասանց. կենդանաթեր. դիմեռնեթան Ֆա-ղ-ռանաճ.*

Zóilo, *sm. un zoïle, m. անպատ քննիչ. գառն գատաբար. ոշէն ինեթինէլ էոեն.*

Zólfa, *sf. gamme, f. ատթասալ եւ ձեն ատթաճանալ Ֆղանդրոլիկի էրաժշտաց. Ֆա-ոեթէ Նէլանէլէ. Հառեթէ.*

Cantare a uno la —, *chanter la gamme à qn. lui faire une bonne réprimande. ասաա. կանոնս յանդիմանել. պատճառանան առ-նել. ատաաել. ռեինէ. Ֆռաչէ վէրտէ.*

Zolfanèllo, *sm. allumette, f. լուցիչ. ծծուցիչ. լուՏ-ՖոՏըչ տէղէրէ. տառն տէղէրէ.*

Zolfàta, }*sf. mine de soufre, f. բովք*

Zolfatára, }*ծծմբոց տէ-տէղ-ռ Հոռեթէ.*

Zolfáto, *a, a. soufré, e. ծծմբոյ. ծծմբա-ֆառն. տէ-տէղ-բովէս.*

Zolfatúra, *sf. fumée de soufre, f. ծուխ ծծմբոյ. տէղէրէ ինէ-ինէթէ. ֆումէ-ռ.*

Zolferíno, }*sm. allumette, f. պատրոյզ*

Zolfíno, }*ծծմբոյ. ՝ ծծմբաս. տէ-տէ-բովէս. տէղէրէլէ ֆինէլ. տէղէրէ.*

Zólfo, *sm. soufre, m. ծծուցիչ. տէ-տէ-բով.*

Zolfonária, *sf. soufrière, f. բովք ծծմբոյ. տէ-տէ-բով Հոռեթէ.*

Zólla, *sf. motte de terre, f. գաոն. 2. terres, f. pl. biens de campagne, m. pl. կռլա Հոդոյ. գուդեն. 2. կալատաք. պա-բաղ. տեթէ. 2. ֆռեթ-ռ. ինէր. գուլ.*

Zollàta, *sf. coup d'une motte de terre, m. Հարուած կռլոյ. տեթէ ինէ ռաբ.*

Zombaménto, *sm.*}*action de battre, f. գան.*

Zombatúra, *sf.* }*Հարուած. ռաբ. տեբոյէ.*

Zombáre, }*va. battre, frapper. ծեծել. գան*

Zombolare, }*Հարիանել. Հարիանել. ռաբոյ-տեբոյէ.*

Zombolaménto, *sm.*}*action de frapper, f.*

Zombolatúra, *sf.* }*Հարուած. ռաբոյ-տեբոյէ.*

Zóna, *sf. ceinture, f. 2. zone, f. գօտի. կամար լայնականաբար. 2. գօտի (երկրագունդեան). մաս ի Հինգերորդ բաժնիչ երկրի. ֆռուլ-ռ տեթէ. 2. գօտիական. գօտիոյ.*

Zonzáre, }*tröder, aller çà et là sans*

Zónzo (andare a), }*savoir où. յանգէտս յանկամս պտոյ անդր յաճել. Ֆաթաճաճել. տեն-տէղէրէ ոչէ-տեթէ էոեն տեղէ ինէթէ. ինէ-ոչէ-ինէ.*

Mandare il cervello a —, *extravaguer. արկանել ի մտաց. չխոյեցուցանել. ա-ֆէ-ոէ-ոէ-ռ տեղէրէն ոչէ-ռ տեղէ, ոչէ-ռէ ինէթէ.*

Zoölío *sm. zoophyte, m. կենդանաւոր. Նոթին պէ-տէ-ոէ-ինէ-Նէ-ռ էէ-Հոյէ-ռ. Հէ՛ Հոյէ-ռ Հէ՛ Նէ-ռ-ռ տեՏ-ռ-ռ տէ-ռ-ռ-ոէ-ռ ֆէ-ռ տեթէ.*

Zoografía, *sf. zoographie, f. կենդանագրութիւն. էոեթէ Հոյէ-ռ.*

Zooiatría, *sf. zootatrie, f. արուեստ բժշկութեան կենդանեաց. անասնոց. Հոյէ-ռ-ռ Հեթէ-ռէ-ռէ.*

Zoolatría, *sf. zootatrie, f. պաշտօն անասնոց. Հոյէ-ռ-ռ-ռ ֆեբեթ-ռ-ռէ.*

Zoolito, *sm. zoolithe, m. անասուն քարացեալ. ինէր տեՏ-ռ-ռ Հոյէ-ռ-ռ.*

Zoología, *sf. zoologie, f. Նաւթ անասնոց. կենդանաբանութիւն. Նոթէ-ռ-ռ-ռ Հոյէ-ռ-ռ.*

Zootomía, *sf. zootomie, f. արուեստ Հերձոյ զանասնոս. Հոյէ-ռ-ռ ինէ-ռէ-ռէ.*

Zoppáccio, *a, a. qui boite beaucoup. Հայմ. ամէն-ռէ-ռ Հոյ. ֆեբ Նոթէ. պոՏ-ռ-ռ-ռ-ռ-ռ-ռ.*

Zoppeggiáre, *vn. boiter. կաղալ. ֆաշալ. Նոթէ-ռ ինէ-ռէ-ռ.*

Zoppétto, *a, a. un peu boiteux, se. փոքր մի կաղ. կաղադրէ. ոչէ-ռէ Նոթէ-ռ.*

Zoppicamento, *sm. claudication, f. կաղուածք. Հայտնի-ռէ-ռ. Նոթէ-ռ-ռ-ռէ.*

Zoppicánte, *a. boiteux, se. 2. défectueux, se. կաղ. Հայմ. 2. ֆեբոյակատար. Նոթէ-ռ. 2. ֆ-ռ-ռ-ռ-ռ-ռ-ռէ.*

Zoppicáre, *vn. boiter. 2. avoir qc. de défectueux. 3. manquer, s'affaiblir. կաղալ. 2. ունել ֆեբոյակատարութիւն. 3. պակասել. ակսպռանալ. ֆեբոյանալ. Նոթէ-ռ ինէ-ռէ-ռէ. 2. ֆ-ռ-ռ-ռ-ռ. ֆ-ռ-ռ-ռ-ռ-ռ ՏՏ-ռ. 3. ֆ-ռ-ռ վէրն տէ-տէ-ռէ. ոչէ-ռէ-ռ.*

Zoppicóne, } *av. clopin-clopant. կաղալով*

Zoppicóni, } *կաղ ի կաղ. Նոթէ-ռ Նոթէ-ռ.*

Zóppo, *a, a. boiteux, se. 2. défectueux, se. կաղ. Հայմ. 2. ֆեբոյակատար. պակաս ֆեբոյ. Նոթէ-ռ. 2. ֆ-ռ-ռ-ռ-ռ-ռէ. Նոթէ-ռ-ռէ.*

A piè —, *à cloche-pied, sur un seul pied. միով ատաՏ. ի վերայ միոյ ատՏ. 2. ա-Նագանի. ակղնով. ոչէ ոչէ-ռ ինէ-ռ ինէ-ռէ-ռ-ռ. 2. ֆեբ. ֆեբ Նոթէ-ռ. ոչէ-ռէ.*

Zoticáccio, *a, a. rustre. չխոյանագոյն. ֆեբ Նոթէ-ռ-ռ. Նոթէ-ռ. տեՏ-ռէ-ռէ.*

Zoticággine, *sf. grossièreté, f. ամարդութիւն. Նոթէ-ռ-ռէ. ֆ-ռ-ռէ.*

Zotichézza, *sf. rusticité, grossièreté, f. ամարդութիւն. չխոյանութիւն. տեբոյէ-ռ-ռ. Նոթէ-ռէ. ֆ-ռ-ռէ.*

Zótico, *a, a. grossier, e. ամարդի. չխոյան. տեբոյէ-ռ. Նոթէ-ռ-ռ. ՏՏ-ռէ-ռ. ֆ-ռ-ռ.*

Zucca, *sf. citrouille, f. 2. gourde, f. 3. tête, crâne, f. գդում. 2. գդում լայայ. 3. գլասպեր. գանի. պատասխ (գլխոյ). ֆ-ռ-ռ. 2. Նոթէ-ռէ ֆ-ռ-ռ-ռ. 3. ռ-ռ. ֆ-ռ-ռ-ռ լ-ռ-ռէ. տեբէ.*

Andare in —, *aller nue-tête. գնալ մերկ գլխով. ռ-ռէ ռէ-ռէ ինէ-ռէ.*

Zuccáio, *sm. couche de citrouilles, f. պարտէզ. ուռս գդմենոյ. ֆ-ռ-ռ Նոթէ-ռ-ռ.*

Zuccajuóla, *sf. courtilière, f. որդն Նոթէ-ռ-ռէ-ռ. տ-ռ-ռ ռ-ռ-ռ.*

Zuccherájo, *sm. marchand de sucre, m. ֆաՏառական շաքարի. լէ-տէ-ռէ.*

Zucheráre, *va. sucrer. գանել, խառնել շաքար. լէ-տէ Նոթէ-ռ. լէ-տէ-ռ-ռէ-ռ-ռէ.*

Zuccherátо, *a, a. sucré, e. քաղցր. ցանկալ շաքարաս. լէ-տէ-ռէ-ռ. լէ-տէ Նոթէ-ռէ-ռ.*

Zuccherífluo, *a, a. qui dégoutte du sucre. 2. très-suave. շաքարաթորս. 2. քաղցրագոյն. լէ-տէ-ռէ-ռ. լէ-տէ ոՏ-ռ. 2. լէ-տէ ինի. տեբ ինէ-ռէ.*

Zuccherino, *sm. sorte de pâtisserie sucree, f. կարկանդակ շաքարաս. լէ-տէ-ռէ-ռ տեբէ-ռ.*

— a, *a. sucré, e. doux, ce.* չաքարաւոր քաղցր. անոյշ. լեհերէն. ինիլը։

Zúccchero, *sm. sucre*, m. չաքար. լեհեր։

Uomo di —, *homme charmant, doux.* պարկեշտ մարդասէր. ինիլը հելէն, խոհեմ մէկ։

— bianco, *sucre royal*, m. արծաթի չաքար. խոս լեհեր։

— di più cotte, *sucre royal*, m. արծաթի չաքար. խոս. դժուա լեհեր։

— d' orzo, *sucre d'orge*, m. չաքար գարեձէն. ածի լեհերէն։

— rosato, *sucre rosat*, m. կոսագ ի վարդ. ին լեհերէն։

— bruto, } *cassonade.* փիրածոյ չաքար.

— rottame, } լեհ լեհեր։

— violato, *conserve de violettes*, f. կոսագ ի մանուշակ. դեհեղէն հելէն. ինիլը։

Zuccheróso, a, *a. sucré, e. doux, ce.* 2. *bon, ne. agréable.* համեղ. քաղցրահամ. անոյշ. 2. քաղցրենի. անոյշական. հաճոյ. հելէնասական. լեհերէն. ինիլը։ 2. լսելիք։

Zucchétta, *sf. petite courge*, f. դդում փոքրիկ. ի լեհ ի դոպ։

Zúccolo, *sm. le haut de la tête*, m. գագաթն գլխոյ. ինեի։

Zucconáre, *va. tondre, peler la tête.* գերծուել. փրալ գէրա գլխոյն. գալ ինիլ լինել։

Zuccóne, *sm. chauve*, m. ճեղ. մազաթափ գլուխ. կոշտ. ոսկ. ի լեհ։

Far —, *tondre, peler la tête.* գերծուալ գլխոյն. գալ ինիլ լինել։

Zúffa, *sf. mêlée, dispute*, f. գոլաթրած. խառնաւուդ. կռիւ. մարտ. ձեռ. ի լեհելէն։

Far —, *fig. offenser, repousser.* ձեղել. հանդիպացուցնել. ըզեմք. օտոնի վերջին։

Zufolamento, *sm. sifflement*, m. 2. *bourdonnement*, m. չչեղ. 2. բզզոյն. ըուէի. ըզեմք ըուէ. 2. վէզելաոոմ։

Zufoláre, *vn. siffler*, m. 2. *jouer de la flûte.* 3. *bourdonner.* չչել. 2. հարկանել զսրինգ. 3. բզզալ. չչինել. ըուէի ըուէի. 2. ֆլեա ըուէի. 3. վէզելուիլ։

— dietro ad uno, *parler tout bas de qn.* չչինել զուսկուէ. չծծել. ականին խօսելին ինէլի ըուէաոը լինել։

Zufolatóre, *sm. semeur de discorde*, m. *fam.* զաղանգոխ. խառնաթաթ. է վէզելօղ. է վէզելարուեան։

Zufoletto, } *sm. petite flûte*, f. 2. *sifflement*, Zufolino, } m. սրինգ փոքրիկ. 2. չչուկն. է վէզելօղ ֆլեա. լեզելոմ։ 2. ըուէի ըուէ.

Zufólo, *sm. sifflement*, m. 2. *flûte*, f. 3. *sifflet*, m. 4. *sot, nigaud.* չչիւն. 2. սրինգ առաջարական. 3. զսրինգ չչելոյ. 4. անմիտ. ի անձրագիտ. վէզելաոոլու ըուէի ըուէ. ոզելէ. 2. ըուէլ. զգոն լեզելոմօզ. 3. ըուէի ըուէճոն ոլի. 4. անհոն. ըուէի։

Zufolóne, *sm. flûte*, f. սրինգ հովտայց. ըզեմ է վէզելը։

Zúgo, *sm. espèce de beignets*, f. քաղաք. չաւիթ. ի ֆելէլէ։

Rimanere un —, *se tromper.* ի խաբ անհանել. ծաղր լինել. ալանհել։

Zugolino, *sm. petit sot*, m. անգամ մի անչանձաթ. անհոն. ըուէի. ոզելէ։

Zúppa, *sf. soupe au vin*, f. 2. *soupe*, f. 3 fig. *mélange*, m. չաղ ի թաքնոց է գինոյ. 2. ի ան. 3. խառնուած. խառնուն. ըեբոց ինիլի։ 2. ըզեմ. 3. հոխ ըուէ։

Far la — nel paniere, *battre l'eau.* զգալ չանաչ. ի անկարգաս. չաւթ բերել. զազիս լուանալ. զգ. ի ֆելէ ըուէլէ։

Mangiar la — co' ciechi, *avoir à faire avec des sots.* քան ինչ ունել ընդ անմիտս. անհոն ինէլ ըուէ ըզեմ։

Zurláre, *vn. folâtrer, badiner.* ցնծալ. ուաթալ ինչ. խաղալ. ի ֆելէլէ։ լալ ըզեմ։

Zúrlo, *sm. gaîté*, f. *badinage*, m. ուրախութիւն. խնդութիւն. ցնծութիւն. լուէլէ։ ի ֆելէ. ոզելէ։ ի ֆելէ ըուէլէ։

Essere, stare in —, *être ravi de joie.* ուրախ լինել. չաւրան լինել. գուարճանալ. խնդալ. լալ ըզեմ. ի ֆելէ ի ֆելէ։

Mettere in —, *mettre en vogue, faire venir envie.* չսմարելցուցանել զոր. չսմարելութիւն ի միտս արկանել. ուրախ։ ի ֆելէ։

Zúrro, *sm. désir immodéré*, m. 2. *gaîté*, f. անհոյակոր. ցանկութիւն. 2. ուրախութիւն. ցնծութիւն. ուրա. ի ֆելէ. 2. ի ֆելէ. լալ ըուէլէ։

Zúzo, *sm. hibou*, m. բու. գայլաղու։

Zuzzáre, *va. sucer.* ծծել. ծծիլ։

Aggiunte e Correzioni.

A.

AFF

Abbattimento, *sf.* ի- ղժ. ընկերց. կործանումն. էջելու.

Abbazia, *v.* Badia.

Abbeveràggio, *sm.* boisson, f. ըմպելի, արբանեաց անասնոց. հոչակաւոր էլեկեղեցի.

Abbeveratóio, ջ-ոլ ֆերմայր.

Abbordellàre, *vn.* էլ ֆերմայր. ընկերչիր փոխել. ֆերմոխոչիլ.

Abbozzatóio, *à demi-ébauché, e. 2. à demi-avorté, e.* ծրագրեալ ի կէս, վարկապատկի. 2. խայտեալ. ասչաս. երբ դուրսն ելած է, էլեկեղեցի. 2. ջնջաս գալուածել. փոհան է.

Abito, յ-ոլ յ3. ըմբռնումն ինչ. * ունակութիւն.

Abnegàre, *va.* renier. ուրանալ. ի-ոխոր իրմէ. ի-ոլիլ.

Aborrévole, *v.* Abominevole.

Accessàrsi, *vp.* cesser. դադարել. ֆարֆել.

Acciajo, } յ-ոլ պողպատ. երկաթ պո-
Acciaro, } ղպատի.

Accompagnatóre, ի-ոլ-ոսֆ. ընծեղց. ի-ոլ-ոսֆ.

Accontàre, *v.* Annoverare.

Accontársi, *v.* Incontrarsi.

Accostumànza, *v.* Costume.

Accrédere (fare), *va.* faire accroire. հաւատացուցանել. ի-ոնոչրոլ.

Acetárie, *sf. pl. des salades d'hiver*, f. pl. յաղելի խառնուած ձմերան. հեր ի-ոլիլ ֆելլ ոոլի-ոսֆ.

A'cie, *sf. v. 6 in* Filo. *2. v. 1 in* Taglio.

Acóro, *sm.* flambe bâtarde, f. ֆերբել. * բաղդասակ. ելիլ ոֆոս.

Acquistàre, *va.* acquérir. ստանալ. ըմբռնանել. չառանել. չ-ոլել. ֆոպոնոֆ. ելի ի-ոլիրեֆ. ֆալ ֆ ոլ-ոսֆ.

Addírsi, *v.* Affarsi.

Adduttore, մոտեցնող. ընկերց. գեղերք.

Adenografía, } ղանոսոֆոս. մատնոյր ի- ո-
Adenoídeo, } ոլ-ոլիչ. ընկերց. գեղձ.ղ-ոսֆ.

Adenotomía, } ոեր.

Adjuvánte, *a.* qui aide. օգնական. ի-ոլրոլիչ.

Adoppiamento, } ի-ոխոռալ մեկնեղան արմատ.
Adoppiare, } ընկերց. հիմի մեկնեղան.

Allóppiare, }

Adoppiato, մեկնեղան արմատ. ընկերց. մեկնեղան.

Affatappiáre, *va.* charmer. դիմեել. գոյ-ոսֆ.

Afficcársi, *v. 2. in* Attaccarsi.

Affiníre, *v.* Affinare. *2. v.* Finire.

Affiussionársi, *vp.* se refroidir. ցրտաբեկ լինել. ախտանալ գանա հասուածոց. ոզոոֆ ոլ-ոսֆ. ի-ոխոռ ոլիսֆ.

Affiussióne, *v.* Infreddatura.

Affusióne, *sf.* affusion, f. սրսկումն, հեղուլն ի վերայ. ի-ոխ-ոնի ոեֆոոֆ.

AVV

Agronomía, *sf.* agronomie, f. գիտութիւն հղոպագործութեան. ելի ոլիսֆ.

Ajáre, *va.* battre en grange, ծեծել գորեան. գ-ոսֆ ոեֆոլիչ.

Allettajuolo, յ-ոլ ասրիկ երգելիկ հրաւիրակ

A'lna, *sf.* aune, f. գերկ. կանգուն. ոոլ.ելի.

Alveoli dei denti, յ-ոլ մասք բերանոյ.

A'mbi, *v.* Ambe.

Ambuláre, *vn.* se promener, rôder. զդեալ. չորել. չ-ոսեֆ. ի-ոլիչ. ֆ-ոլ-ոլիսֆ.

Ammannájare, *va.* couper la tête. գլխատել. կատարել. գ-ոլիչ ֆ-ոսֆ.

Ammazzolare, *v.* Ammazzare. ընկերց. խրձանալ.

Ammonire, ֆ-ոոֆ. ընկերց. ֆնոոֆ.

Ammóvere, *v.* Torre.

Amolare, *va.* moudre, piler. աղալ. լեսուլ. ի-ոխ-ոնիֆ. ֆ-ոլիչ.

Andivenire, *vn.* s'en aller, retourner. մեկնել. դառնալ. ոլրլիսֆ. ֆեֆոիչ.

Andragóne, *sf.* femme vigoureuse, f. կին ժրագործ. ֆ-ոոոր ի-ոոլ.

Angela, յ-ոլ հրեշտակամոն. հրեշտակաոստիկ. ֆ-ոլիչ ի-ոոխ-ոնիլը. ֆ-ոլ-ոխ-ոնիս.

Annícchiársi, *vp.* se nicher. բոյնել. բոյն դնել. ի-ոլ-ոլ ֆ-ոսֆ.

Annícolo, a, *a.* d'un an. տարեւոր. պիր ի-ոլ-ոչիոո.

A'nte, *v.* Innanzi.

Apparécchio, *v.* Apparecchiamento.

Appiómbo, *av.* à plomb. ուղղորդ, կշիռ ի վերոյսոս. ֆ-ոխիչն.

Appósto, *av.* expres. կամաւ. ֆ-ոլ-ոսֆ-ոխ.

Apprensióne, *sf. v.* Apprendimento.

Arcano, a, գնդած. ընկերց. գիչնոն.

Arcano, *sm.* յ-ոլ. անգամ. ջառ.

Arcíduca, սեպուհ. ընկերց. ասալ սեպուհ.

Argomento, յ-ոլ. *5. argument, sujet*, m. նիւթ (ջառիլ). ֆ-ոսֆ.

Armento, վոհմակ (գալերց). ընկերց. գասակը (արմատց).

Arrezzare, *va.* ombrager. հովանոցանալ. հովանանալ. ի-ոլիչ ի-ոլ.

A'saro, *sm.* asarum, m. սմեռ. խոտ ինչ. ի-ոլ-ոլ-ոսֆ.

Asciugaberrette, գեռիոլ. ընկերց. լ-ոլիչ.

Assenza, նոչ վիճ-ոլ-ոլ-ոսֆ. ընկերց. նոչիլ ֆ-ոլ-ոլ-ոսֆ.

Asserrare, սեղմել. ընկերց. պինդ ունել.

Assolare, *v.* Soleggiare.

Assórgere, *v.* Surgere.

Attardársi, *vp.* se faire tard. տարաժամել. ատար. երկկոյանալ. ախ-ոլ օլ-ոսֆ.

Aversione, ֆեր-ոխիլ. ընկերց. ֆեր-ոխիլ.

Avventurina, ասիլն ինչ. ընկերց. իսկապէս քարէ.

Avvézzo, a, *a.* accoutumé, e. սովոր. սովորեալ. ընդհանուր. ֆ-ոլ-ոլիչ.

B.

Balco, *v. 2 in* Piano. *2. v.* Palco.

Balsamáre, *va. embaumer.* օծանել բալսամներ. Հոտ խնկով. պնեսնեցնել.

Batassáre, *va. secouer.* շարժել. ոստոստել.

Bavaglio, *յ-ա.* կրծանոց մանկական.

Beveronaccio, *ած.* Ի- ջրի. այոպես ընթերց. յոռի գինեպէս. ջինու նէսի.

Biedóne, *sm. marc de miel, m.* մրուր մեղրի. գալ պոռոտ.

Bipartíto, *a, a. partagé en deux.* բաժանեալ ընդ երկուս. երկնիղ. Ի ջերնէնադէս.

Bóffice, *a. gonflé, e.* պռոյոյ. ուռուցիկ. ընչացել. ջռոտրուել.

Bollire ascroscio, ընթերց. Bollire a scroscio.

Bordáre, *va. battre. 2. agiter.* Հարիանել. *2.* շարժել. յոստել. ոստոստ. *2.* ընչացնել.

Bozzo, *sm. embarquement.* ընթերց. Խոյրեպագրնու

Brionia, այոպես ընթերցէր *bryone, couleuvrée*, f. լաբտական. ուսնի ինչ. ած ասա.

Buaccio, *ած.* այոպես ընթերց. *mauvais bœuf, m.* եզն յոռի. ջինու նէսի.

C.

Calamo aromático, *sm. calamus aromatique, m.* յաւասն. ազգ եղեգան. ածէ ենէն. Ի- ասպիսնէ-ջրերին.

Calcatreppo, *յ-ա.* ասասակ.

Cálce, *sf. chaux, f.* կիր. ածէ.

Caldana, դառն ցաւ. որովայնի. ընթերց. կոպացաւ.

Caldièra, *sf. chaudière, f.* կաթսայ. ջնայն.

Calefáre, *v.* Burlare.

Calligrafia, *յ-ա.* գեղեցկագրութիւն.

Campeggiare, *յ-ա.* *յ2.* երեւելի լինել. փայլել.

Caos, *յ-ա.* վիշ. Ճոպ եւ քաղ.

Caprétto, երեսէ-ածէ. ընթերց. երէսէ ածէ

Carattere, *յ-ա.* *յ2.* Նշանագրագիր. Նկարագրագիր.

Cariato, *յ-ա.* փտաալ.

Caricatura, *յ-ա.* *յ1* Ծաղրական արձան.

Carnúme, *sm. œuf de mer, m. 2. carnosité, f. Հոտ Ծովական. 2.* մսի աւելորդ. ուռուցիկ ինչ. Ի- ածէ ենէն ջրին.

Carteggio, *յ-ա.* աուրեւան. Հաղորդութիւն ինչ թղթով.

Casa, *3.* գեղջասական. ընթերց. բնակիչք տան

Castrone, ենէնէ. ընթերց. ենէնէ.

Catártico, *a. a. cathartique.* սրբիչ (դեղ). սրբացնէց. ինչ-ինչ ենէն (ենէ).

Cavalletto, *յ-ա.* *յ3.* գեղջ. սրինգ

Cellória, *sf. esprit, m. 2. tête, f.* Հանճար. *2.* գլուխ. ածէ. *2.* գլէ.

Célula, *sf. cellule, f.* անձնական. խցիկ. Ի- ենէնէ.

Cenáta, *sf. souper, m.* ընթրիք. ածէ-ջ ենաչել

Censura, *յ-ա.* *5.* պատուհաս եկեղեցական. ածէ-ի ենէ-ած.

Ceppo di case, գերդաստանիք. ընթերց. ժողով տանց.

Cerbiétta, ած. Ի- ջրի. այոպես ընթերցէր. մատաղ եղնորի. ածէ ինչէ Ի-ենէ-ած.

Certáno, *a, a. certain, e.* սուրգ. ածէ.

Cervellata, *յ-ա.* Համեմատ ասիճ.

Cerviere, լատական. ընթերց. լուսանն.

Cèrzia, *sf. grimpereau, m.* Ծառատուկ թռչուն. մատատուկ. ածէ ինչէ-ածէ-ջնէ.

Che, *c. pron.* ընթերց. ոք ինչ.

Cídro, *v.* Sidro.

Cigolo, *a, a. petit, e.* փոքր. մանր. Ի-ենէ-ած.

Ciocca, փունջ. ընթերց. խուրձ.

Ciófo, *v. 2 in* Ciompo.

Circonfléssione, *sf. plirégulier, m.* պատատած. մանատած. Ի-ջրէ-ջ.

Circonscrizióne, *v.* Circonlocuzione.

Clarità, *v.* Chiarezza.

Coágulo, *sm. présure*, f. մակարդ. խառնց պանրոյ. Իջ-ջ-ջ. ենէնէ ենէ-ած.

Coccolóne (stare), *v.* Acoccolarsi.

Cocléa, ած. Ի-ենէ ընթերցէր. փակագիծ, մանաւ չրխնակաս. Ի- պատատակ։

Coefficiénte, *sm. coefficient, m.* գործակից (թիւ). Ի-ենէ-ած.

Coeguále, *a. égal avec un autre.* Համատարակից. ածէ-ած.

Cogitáre, *va. penser.* խորհել. ածէ-ենէ-ած.

Combátta (mettere, fare in), *mettre en commun.* Համարակաց առնել. Ի մէասին վաթել. ածէ-ած ենէ-ածէ-ած. օրինաց ենէնէ։

Commédia, *յ-ա.* Խաղալիք.

Commediáio, *յ-ա.* երգասարդար։

Compadre, *յ-ա.* Կիրաստար։

Comparatico, *յ-ա.* Կիրաստարութիւն.

Compendiário, *a, a. court, e.* Համատատ. կարճ. Ի-ենէ։

Compendio, *յ-ա.* Համատատ մատեան. Համատատութիւն. Համատատ։

Comprendiménto, *sm. v.* Comprensione. *2. v.* Giro.

Comunánza, *sf. v.* Accomunamento.

Comunicativo, *յ-ա.* Հաղորդական։

Concepizióne, *v.* Concezione.

Congiugazióne, *v.* Conjugazione.

Congiunzione, *յ-ա.* *յ3.* գործակ. զոյ.

Consócio, *sm. associé, m.* ընկերակից. ընկերի.

Consonante, ած-ենէ. ընթերց. ած-ածէ։

Contemplativo, *յ-ա.* Հայեցական. Նկատմանական։

Contemplazione, *յ-ա.* Նկատմութիւն։

Contravvalére, *v.* Equivalere.

Contrubazióne, *sf. obscurcissement de la vue, f.* պղտորութիւն. լայրպատմն աչաց. Իջ-ջ ենաբանած. *2. v.* Conturbamento.

Cordiáca, *sf. cardialgie, f.* ցաւ սրտի. Իի-ած ած-ածէ. Իենէնէ։

Cordiáco, *a, a. de cœur.* սրտի. ենէնէ։

Corízza, *sf. coryza, m.* Հատատ. Հարբուխ. ենածէ։

Correlazione, } *յ-ա.* աղերս։

Correspondenza, }

Corsiere, *յ-ա.* տատիկ ձի.

Corto di vista, *յ-ա.* պղտակին. զատացու.

Cosmologia, *յ-ա.* աշխարհատատութիւն։

Costringere, ածգիլ. ընթերց. ձգնել։

Crollare, շարժել. ընթերց. շարժել։

Cromático, ենէ-ենէ-ած. ընթերց. Նկատմական։

Cronologia, *յ-ա.* ժամանակատատութիւն։

Crudézze, *sf. pl. crudités*, f. pl. ածպ. յատկալ կիրատարք. ընթերց Հատատ։

Cultúra, *v.* Coltura.

Cuperósa, *v.* Copparosa.

D.

Damascatura, յ–ես. զարդ, գործած գա–մասկային։

Danaro, յ–ես. պահպ. դրամ։

Dannio, *v.* Danno. *2.* Dannoso.

Dattorno, *av. autour. 2. environ.* չուրջա–նակի. *ի մեասս. վայրագ. 2.* գրեթէ. չափ. տեղերս ցնորքով. երկրաչափ. *2.* հեղձ։

Decaédro, *sm. décaèdre*, m. տասնանիստ. ած երեսներ ունի. երկրաչ։

Decanato, յ–ես. տասնապետութիւն։

Decano, յ–ես. *pl.* տասնապետ։

Declamatorio, a, *a. déclamatoire.* հրապա–րակասիրական. խոխոջ։

Deéssa, *v.* Dea.

Definitóre, *sm. définiteur*, m. խորհրդական ընձեռակաց պաշտօն. բռնողի պաշտօնը ի–ը։

Definizione, *v.* Diffinizione.

Degenere, –ռ–ած. ընձեռց. ազնս։

Deglutizione, *sf. déglutition*, f. կլանելը. կլումն։

Deipara, *sf. la mère de Dieu.* Աստուածա–ծնի. Աստուածածնունդ։

Deliquiscente, *a. déliquescent, e.* դիւթալոյծ. որ դիւթան. խտանայ. կաթոգ ներկնէ։

Démone, *sm. le démon.* դեւ. չարիքն։

Descrivere, յ–ես. *pl.* նկարագրել։

Destriere, յ–ես. ասկի ձի։

Desuetudine, *v.* Dissuetudine.

Diatriba, յ–ես. մաքառումն. վիճաբան։

Didacalico, ընծեռց. Didascalico.

Digustáre, *v.* Guastare.

Dilemma, յ–ես. երկառած։

Dischiédere, *va. ne pas demander.* չհնդրել. ի–ոյ տալ. խոնարհել։

Disimpacciare, *va. débarrasser.* վերծացա–նել. ապերջացուցանել. ի–ոյ–ն–ից։

Dissidénte, *a. dissident.* հերձուածող. պա–ռզանդ. եհկի իմիաբ. բաժնէա։

Ditenére, *v.* Detenere.

Dizionario, յ–ես. բառարարան։

Donna, ի–ցէ. ընծեռց. ի–ցէն։

Drepánide, *sf. héorotaire*, m. մաքարկի. ի–ոյ–ն ինչ. ընչեհոգէն։

Dualismo, յ–ես. երկարքեական ազանդ։

E.

Egira, ղն. ընծեռ. տարի հաճկայ։

Eguale, յ–ես. հաթի. ոգորի։

Emerito, *a. emerite.* վաստակաւոր, ռազմա–կիր (ռազմիկ). գ–ղնեցեալ. ի–ոյ–ց։

Erbotajo, ընծեռց. Erbolajo.

Ervo, *sm. ers*, m. քիսաճն. ած գ–ուլպէ։

Esagerazione, յ–ես. աւելեալ բանիր։

Escara, յ–ես. թմարխապուկ։

Esecutáre, *va. faire une saisie.* դրաւել. գինւս ուրոյ. բռնացուցանել. գաւառականա–ն հասարակաձեւ. հուլնել երբեմն գործի կիրճ։

Esegético, a, *a. narratif, ve. ակնհամեան.* պատմական. ընչեհն. հոգեւն։

Esotico, յատկ. տիւրքական կիրճ։

Espatriazione, *sf.* emigration, f. պանդխտա–թիւն. գաղեմպատութիւն. ընչեհ վերն։

Esposizione, յ–ես. 3. գնելը ասպին, աբ–տաքս. ընձեռակալութիւն. հանդէս. յանդիման–նատիւն. հասարարա ձեռս. ի–ոյ–ն։

Espressivo, յ–ես. յայտաբար. նշանակիչ։

Essenza, յ–ես. յ*ձ*. հիւծ։

Estemporale, յ–ես. ակ յակող, առանց խորհրդոյ ասացեալ։

Esumáre, *va. exhumer.* հանել. ի գերեզմա–նէ. գ–ուրեան ընչեհրէն։

Etimologia, յ–ես. առագաթաբանութիւն։

F.

Facchinaccio, ղն. ի– ղ–ոյ. ընծեռց. գնուած բեռնակիր. ի–ոյն համ–ս։

Faggio, յ–ես. ափի։

Famiglia, *1.* գերդաստան. ընծեռց. բնակիչք տան։

Farisèo, *sm. pharisien*, m. փարիսեցի. կեղ–ծաւոր. գ–ոյ։

Fascio, Fasci, ի– ոյ–որ խուրձ, խուրձք. ընծեռց. խուրձն. խրձունք։

Fattore, յ–ես. *5. garçon de boutique*, m. Fegatoso, ղն. ի– ղ–ոյ. ընծեռց. որ խաղա–ւարտ չիրենա ունի. ի–ոյ–ն. վերածէ։

Ferratore, յ–ես. *1.* գարբին. ձիոց։

Figliatura, յ–ես. ծնդնգակարգք։

Figuratamente, գ–ես–ն. ընծեռց. գ–ես–ով։

Filologia, յ–ես. բանասիրութիւն։

Filologo, յ–ես. բանասէր։

Fisiologi a, գարեկիրաբանութիւն. ընծեռց. բաբե–գիտութեան բարուց։

Focaja, յ–ես. հրաքար։

Follone, ի–ոյն. ընծեռց. ի–ոյ։

Formicaleóne, *v.* Mirmicoleone.

Fortitúdine, *v.* Fortezza.

Fossile, յ–ես. բրածոյ։

Fringuello, յ–ես. ասպուճակ։

Fuggitivo, ի–ոճ–ած. ընծեռց. ի–ոյ–ոյ–ից։

Fungaja, ի– ոյ–ոյ ասնի. ընծեռց. ասնիք։

G.

Genealogia, ի–ոյ–ն. ընծեռց. ի–ոյ։

Geografo, յ–ես. երկրագիր։

Geologia, յ–ես. երկրաբանութիւն։

Geologo, *sm.* geologue, m. երկրաբան. ի–ոյ–ն–ից–ոյ։

Germinazione, *sf.* germination, f. բորբոքիլ. բուսանիլը. ի–ոյ–ն–ից։

Giaculatoria, յ–ես. մաղթանք. հառաչանք։

Glittografia, հ–ոյն. ընծեռց. հ–ոյ։

Glossario, յ–ես. բարբառարան։

Gotta, յ–ես. յօդացաւութիւն։

Guaragnasco, Guaragnasto, ընծեռց. Gua–raguasco, Guaraguasto.

Guaragnato, ընծեռց. Guaraguato.

Gusto, A mio —, ինձ. ընծեռց. ինձ։

I.

Icoroide, չարաչոյ. ընծեռց. թմարխոյ։

Idealismo, յ–ես. *a.* աւանձն տեսչասնութիւն։

Idealista, յ–ես. տեսչասան։

Illecito, յ–ես. չօրինաւոր. անչրամանի։

Imbasáre, *va. mettre sur une base.* գնել. ի վերայ հիմանն. հաստատել ի վերայ խարսխի. ոչ ինձել. ի–ոյն–ն ծռեալ։

Impossibilita, *անկարելիութիւն. ընծեռց. *անկարելիութիւն։

Improvostarsi, ɔ—ɔɔ. գահընկեց, ցասալա-կաց լինել։
Inarcatúra, *sf.* *courbure*, f. կամակորու-թիւն. կամար. ծռիլէ։
In buon ora, ɔ—ɔɔ. *de grâce.* աղաչեմ։
Incentivo, ɔ—ɔɔ. պարար. խայծ։
Indilêguo (andare in —), ɔ. Dileguo.
Infermo, ա.ս. բնիկերց. ա.ս.։
Infondimento, ɔ—ɔɔ. հեղումն. հաղորդու-թիւն։
Infringere, v. Infrangere.
Infumáre, *va.* *fumer.* ծխել. ծխ-ի-ս-ընկե-ցնել։
Ingannatóre, *sm.* *trompeur*, m. խաբեպայ. հնչեղ։
Ingiocondo, ɒ—ɔɔ. բնիկերց. ս-ուն-ըչ։
Iniáre, *vn.* *aspirer, prétendre à.* անձկանալ. անձկալ. հա-ւրենի ընծ-ի-ս։
Injustízia, *v.* Ingiustizia.
Inodorare, *vn.* *donner de l'odeur à qc.* տալ հոտ անուշութեան. անուշացուցանել. ի-ս ի-ոտ-ս- ընծ-ի-ս։
Insensualire, *vn.* *être sensuel.* մարմնասէր, ցանկասէր լինել. ընծ-ի-ս ա-ս-յ-ս-ի-ս։
Interino, *v.* Interno.
Intervivo, *av.* *du vivant.* առ կենդանու-թեամբ. ա-ս-ը-ը-ը-ն-ս-ս։
Intraprésa, *sf.* *entreprise*, f. գործ. իրք. հանդգնձաւորութիւն. ի-ս-ը-ն-ս-ն։
Intumidire, *vn.* *s'enfler.* ուռնալ. ընծ-ի-ս։
Invalido, ɔ—ɔɔ. անհաճաւոյն. անոյժ։
Investíre, ɔ—ɔ.յ. կացուցանել. հաստատել։

L.

Laúde, *v.* Lode.
Legionário, ɔ—ɔɔ. վաշտիկ։
Lero, ɔ—ɔɔ. քրամա։
Lessico, ɔ—ɔɔ. բարբառարան։
Lessicografo, ɔ—ɔɔ. կարգիչ բարբառաց։
Lettere, Belle lettere, ɔ—ɔɔ. գեղգիտի ուս-մունք։
Lince, Lonza ɒ— ɔɔ—ɔ լուսանն. ընծ-ի-ս. լուսանն։
Lippo, ɔ—ɔɔ. ɔ.ջ. պղտան. զաւազու։
Lírico, Poeta —, ɔ—ɔɔ. նուագապարզար։
Lozanga, ɔ—ɔɔ. չեղ. չորեքանկիւն։
Lumino, — di notte, ɔ—ɔɔ. լուսակալ։

M.

Maliáre, *v.* Ammaliare.
Maliscalco, } ɔ—ɔɔ. ɔ.ն. դարբին երկաթագործ։
Maniscalco, }
Medesimársi, *vp.* *s'identifier.* նոյն լինել. ա-ս- ընծ-ի-ս։
Mellivero, ընծ-ի-ս. Mellivoro.
Mendacità, *sf.* *menterie*, f. սուտասու-թիւն. սուտ. ի-ս-ընծ-ը-ը-ն. ի-ս-ը-ն։
Mercantile, } ɔ—ɔɔ. ի-ս-ն-ս-գործ։
Mercatantile, }
Mercimonio, ի-ս-ը-ը. բնիկերց. ի-ս-ը-ը ընծ-ի-ս։
Mercuriale, *sm.* *mercurien.* ընծ-ի-ս. սնդիկեան. ի-ս-ը-ն-ս-ն։
Merlo, ɔ—ɔɔ. ɔ.ն. կեռանիկ։
Mila, *num. pl.* di Mille.
Minio, ս-ը- ի-ս-ը. բնիկերց. ս-ը- ի-ս-ը։
Minuzzolare, *v.* Minuzzare.
Moltinómio, *v.* Polinomio.
Moncáre, *va.* *perdre la parole.* չխոհել. մո-ռանալ գրանս. գիւղիկնալ ի-ս-ը-ը-ն-ս։
Moscolo, բնիկերց. ընծ-ի-ս. գնդիկը։

N.

Neutro, *adv.* ընծ-ի-ս. անաչառ։
Nimichevolmente, *v.* Inimichevolmente.
Normále, *a.* *normal, e.* կանոնակ. կարգաւոր. ուղիղ. կարգաւորեալ. ի-ս-ը-ի-ս-ի-ս. գանոնեալ։
Nosocómio, *sm.* *infirmerie*, f. հիւանդանոց. ի-ս-ի-ս-ը. ա-ն-ի-ս-ի-ս։
Nostrómo, *sm.* *bosseman, contre-maître*, m. պետ նաւասանեաց. ասակիան խոթսայց, պարանոց. ի-ս-ի-ս ընծ-ի-ս. ի-ս-ի-ս-ի-ս գ-ը-ը։
Numeratore, համարակալ. ընծ-ի-ս. համա-րակար։
Numisma, *v.* Nomisma e Medaglia.

O.

Oliéra, *sf.* *huilière*, f. անօթ իւղոյ. ի-ս-ի-ս-ը։
Onteggiáre, *v.* Ontare.
Osculare, *va.* *toucher, baiser.* շօշափել. համ-բուրել. ա-ծ-ի-ս-ի-ս. ի-ս-ծ-ի-ս։

P.

Panciólle (stare in), *être à son aise. fr* դիւ-րայ կալ. լինել ի բարեկեցութիւն. հան-ս- ա-ն-ի-ս ի-ս-ի-ս-ի-ս ծ-ի-ս-ի-ս։
Paperotto, ագռ. ընծ-ի-ս. ագռաւ։
Parallelo, *sm.* ի-ս-ծ-ի-ս. ընծ-ի-ս. ի-ս-ի-ս-ի-ս։
Patente, *sf.* ի-ս-ի-ս հաճ. ընծ-ի-ս. ի-ս-ի-ս գ-ի-ս-ի-ս-ի-ս։
Patriótto, *sm.* *patriote*, m. հայրենասէր. ջ-գաւառակից. վ-ի-ս-ի-ս-ը-ն-ի-ս. ջ. գ-ի-ս-ի-ս։
Pavoncella, ɔ—ɔɔ. *dorade*, *daurade* ձկան մարգ։
Penuria, ɔ—ɔɔ. սով։
Persino, *c.* *jusqu'à.* մինչեւ. ի-ս-. ɔ-ս- ան-գամ. ս-ս- գ-ս- ս-ի-ս-ի-ս։
Pezza, ջ. պատառ. ընծ-ի-ս. պատառ։
Pietra focája, ɔ—ɔɔ. հրաքար։
Piombo, ի-ս-ի-ս-գ. ընծ-ի-ս. ի-ս-ի-ս-գ։
Pistóle, ընծ-ի-ս. Pistola.
Porteria, *sf.* *loge du portier.* անդեակ դռնա-պանի. ի-ս-ի-ս-ի-ս ի-ս-ի-ս։
Precário, *quæ mercenaria.* ընծ-ի-ս. ըստ կամս աստոյին։
Precellente, *a.* *très-excellent, e.* ազնուա-գոյն. ի-ս- ի-ս-ի-ս-ի-ս։
Presente, *a.* ɔ—ɔɔ. ա-ս-ի-ս-ի-ս-ի-ս-ի-ս։
Pretesta, ɔ—ɔɔ. ի-ս-ի-ս-ի-ս-ի-ս-ի-ս։
Primato, ɔ—ɔɔ. նախապատուհիրն։
Profluente, *a.* *qui déborde, coule.* որ զե-ղուս. հոսէ. ի-ս-ի-ս. ա-ծ-ի-ս։

Q.

Quagliere, ընձ-ի-ս. ընծ-ի-ս. չ-ի-ս-ի-ս։
Qualúno, *v.* Qualunque.

R.

Ragghiare, } արձակել. ընծ-ի-ս. *գ-ընձ-ի-ս։
Ragliare, }
Ramoscéllo, *v.* Ramuscello.
Realizzáre, *va.* *réaliser.* յարգիտան ածել. արդեամբ կատարել. հ-ս-ս-ս ի-ս-ի-ս. ի-ս-ի-ս ի-ս-ի-ս։

Recisaménte, *av. court, en peu de mots.* Համառատիպ · կարճառատա · ոճախոտորեն։

Refrenáre, ecc. *v.* Raffrenare.

Refrigerazione, *յ–ս.* զովացուՄիւն։

Ricapruggináre, *գՍ.* Ի– *պ–ծ։* ոյ–ոՒ– ընՒ։ *ՆորոգՒլ գդիՒս, գիսրատՍա ի Ծպիս կոպիչ փայտով կարապ առ ատաղձանՒլ գատճառաւս չատակաց։* Ֆէլէ –ոյ–ընՒ ՐոՒ– ՒնՒերՒին ԻՒ–ՒերՒին։ ԼՍԱՒ–ԻՒ ԻՒՒՒ–ՒերՒ։

Rinfondimento, *բրատատՒիւն.* ընՒերց · բրրատատՒիւն։

Risommáre, *va. additionner, sommer de nouveau.* վերադին յատՒլով · յատՒլով· ՐՒերՒ–ր ԻՒՒՒ ՒիՒ։

Rombo, *յ–ս.* Ի *ն.* չէղ չորեքանկիւնի։

Romboide, *յ–ս.* Ծեան չէղջին։

Ronzio, *v.* Ronzo.

Rottamé, *ԻՍ.* ՒերՒէ· ընՒերց · Իա՛ ՒերՒեր։

S.

Sagra, *Ի ագատարօՀատՒիւն.* ընՒերց· օՀատՒիւն Ի ագատարաց։

Saliáre, *a. splendide, somptueux, se.* մեծատուս· ատատշՒամ· ապահՒլ· ՒերՒԱ։

Salvággio, *v.* Selvaggio.

Salvia, *յ–ս.* Ի ատ. գազար։

Salviato, *յ–ս.* Ի ատ. գազարիս։

Sassito, *sm. terrain plein de cailloux,* m. *կոպճոտ երկիր·* ՒԱԼԼԼ ԻՍՒՒԼԼ ՐՍԷՐ–ՒԼ։

Scacchi, *յ–ս.* 2. *échecs,* m. pl.

Sciatica, *մատնաց·* ընՒերց· մատնաց։

Scioperaggine, *օսիւէլ,* ընՒերց· օisiveté.

Segnace, *գեաց·* ընՒերց· գեաց։

Sfabricare, *va. abattre, ruiner.* կործանՒել· քակՒել· ատաղձՒել· ՒԷՐՒ–ՒԼ։

Sifone, *յ–ս.* ԳՒՀատփող։

Sinossi, *sf. v.* 1 *in* Ristretto.

Slancio, *v.* Lanciamento.

Sopràbito, *sm. surtout,* m. տատատակ· վերարկու· Ի–ՒՒ ՒԱԼԼԼ–ՒԼ։

Sorciglio, *v.* Sopracciglio.

Sospendere, *վերատարՒ·* ընՒերց· վերամՒարՒ։

Specie, *յ–ՒԼ յՒ տպՒ։*

Spedaliere, *յ–ՒԼ յՒ տատիկական· վանատատ։*

Spergiuratóre, *գՍ.* Ի– *պ–ծ։* Ձ–Ի–ՒԼ–ՒԼԼ *յՒ։*

Spira, Spirale, *յ–ՒԼ պատատած· պատատածոյ։*

Svaghíre, *va. faire passer l'envie, l'amour.* չԻՒատցանՒել զաՒրն · –ԼՒԷԼԼ –Ի–ՒՒ–ՒԼ–ր։

Sverdire, *vn. se faner.* Ի ատրՒամՒԼ· ոՀՒԼ։

T.

Talare, (պճղՒատր) ընՒերց· (պատատՒական) պճղՒատր։

Tambasia, ընՒերց· Tambascià.

Tecnologia, *sf. technologie,* f. Ճատր, Նիւթագիր արուեստագ· Վ–ՒՒ–Ի– Վ–ՒՒՒ։

Tenebróre, *sm. v.* Tenebra.

Testardaggine, *sf. entêtement,* m. *obstination,* f. *յատատատՒիւն. Խ–պ։*

Testardo, a, *a. entêté, obstiné, e. յատատ. Խ–ո–ՒՒ։*

Tonneggiáre, *va. remorquer.* ՁգՒել գՒատ. *յատատ.* Ի–ՒՒ Ի ԼԲՒՒ։

Torchiáre, *va. mettre sous presse.* գՒՒել ընՒ մատՒոգ։ ՒԲՒՒԼ–ՒԼ–ր, ղ–ՒՒ–ՒՒ Ի ՒՒ–ՒՒ։

Torcimento, *sm. v.* Tortuosità.

Transitáre, *vn. avoir passage, passer par quelque lieu.* անցանՒլ ընդ · ՒԷՐ ՒերՒեր ՒԲՒՒԼ։

Tribraco, *sm. tribraque,* m. ՒԷրգՒԼ· Ի–Ի Ի–ՒՒ ՀեՒՒԼ Ի–Ի–ՒԼ։

Tribuire, *v.* Attribuire.

Tuonáre, *v.* Tonare.

U.

Ubbriacáre, *va. enivrer.* արբեցուցանՒել· ՒերՒ–ԻՒ–ՒԼ–ՒՒ։

Ultimazióne, *sf. achèvement,* m. *fin,* f. վախՒան· կատարումն. ՒԼ· ՒՒՒՒԷՐ։

Unguem (ad), *av. exactement.* ՒՒՒՒԼ· ցՒզանՒն անգամ· ընՒԼ–ՒՒ Ի Ի–ՒՒ ՒՒ–ՒՒ ՒԷՐ ՒԷՒՒԼ· Ի–ՒՒ ՒՒՒՒ։

Uso, *sm.* –ՒՒ–ՒՒ Ի–ՒՒ–Ի–ՒՒ· ընՒերց· ՒԱՐ Ի–Ի Ի–ՒՒ–Ի–ՒՒ։

V.

Válva, *sf. battant de la porte,* m. Թեւ գրանց· Ի–ՒՒ– Ի–ՒՒՒԼ։

Vanilóquio, *v.* Stoltiloquio.

Vedimento, *sm. vue,* f. 2. *vision,* f. ՒԷՒՒԼ· գՒՒՒ· 2. ՒԷՒՒԼ· ԼատՒՒԼԼ· ՒՒՒՒ–Ի· 2. Ի–ՒՒ–Ի–Ի· Վ–ՒՒ։

Venatúra, *sf. veine de pierre, de bois,* f *երակ քարի· փայտի·* Ի–Ի· ՒՒ–ՒՒ ՒՒՒՒԼ։

Venturarsi, *v.* Avventurarsi.

Vergénza, *v.* Tendenza.

Verseggiatúra, *v.* Versificazione.

Vidimáre, *va. vidimer.* ՃատՒատՒԼ· Ճատատ–ՒՒԼ· վկայՒՒիՒն ատ. Ի–ՒՒՒԼ Ի ՒՒՒ· – ԼՒԲՒ –ՒՒ–ՒՒ ՒՒ–ՒՒ–ՒՒ Ի–ՒՒ–Ի–ՒՒ ՒՒՒՒ։

Villico, *յ–ՒԼ ատատս· գատատատՒԼ։*

Vinéfero, ընՒերց· Vinifero.

Viola, *յ–ՒՒ–Ի–ՒՒ.* ընՒերց· Ի–ՒՒ–ՒՒ–Ի·(Ի–Ի–ՒՒ)։

Vitalba, *brioine,* ընՒերց· bryone.

Vittoreggiáre, *v.* Trionfare.

Z.

Zoffeggiáre, *vn. tendre des pièges.* դատան գործՒ· Ի–ՒՒ– Ի–ՒՒ–ՒՒ։

Zoppággine, *sf. v.* Zoppicamento.

